



Digitized by Google

Digitized by Google

Digitized by Google

կաք ի կիր. որպիսի ինչ՝ Exemple, Par —, (ընթերցիր Par exemple). Faire, Se —, (ընթերցիր Se faire): Նոյնպէս եւ զհայերէն եւ զառաձկերէն անուանն զի մի բազում անգամ ի բազում առեղիս երկրորդիցեմք, սրակէտս ի միջի եդեալ մի անգամ եւեթ գրեցուք. զոր օրինակ՝ պիտակ, սպի յերեսս, (փոխանակ գրելոյ՝ պիտակ յերեսս. սպի յերեսս). պէր ընտրօֆս, կէրէկ ալմաք, (փոխանակ գրելոյ՝ պէր ընտրօֆս ալմաք. կէրէկ ալմաք):

Ընդհանուր ինչ գիտարդէ եւ զյօրինուածոյ մատենիս առնեալ առեղեկութիւն, նուիրեմք զայս դոյզն վաստակ աշխատութեան մերոյ ի մեծ փառս Բարձրելոյն եւ յարատեւագոյն յառաջադիմութիւն Թորգոմեանն տոհմիս:

Digitized by Google

Zist, տ. Zest.

Zizanie, չիչանի, եր. ա-բոսիճ. 2. գժտութիւն. երկպառակութիւն. վէճ. պատճառ. 2. չիփաճ. իխրիլաճ։

Zodiacal, ale, զոփիքոս, ական. զոդիակոսական. կենդանաբերի. գիշերային եւ պարզուկ։

Zodiaque, զոփիք, ար. զոդիակոս. կենդանաբեր. գիշերային եւ պարզուկ։

Zoïle, զոիլ, ար. Զոյիլոս. նախանձոտ եւ յոռի քննադատ. քըթոճ վէճասէր եւ ֆիւնի խիֆիլճի։

Zone, զոն, եր. գօտի (երկրագրական, աստղաբաշխական). գիշերային գիշերային։

Zoographie, զօղրաֆի, եր. կենդանագրութիւն. անասնագրութիւն. հայվանաթ վասֆը։

Zoolâtrie, զօղլաթրի, եր. կենդանապաշտութիւն. անասնապաշտութիւն. հայվանա իպատ. հայվան ըբրիշիլճիլիք։

Zoolithe, զօղլիթ, ար. կենդանաքար. քարացեալ անասուն. նալա պօճախուշ հայվան. նալ ճեսիլիճ հայվան։

Zoologie, զօղօլճի, եր. կենդանաբանութիւն. անասնաբանութիւն. հարիֆներին հայվանաթի։

Zoologique, զօղօլճիք, ական. կենդանաբանական. հարիֆներին հայվանաթիք պապէր։

Zoologiste, ար. կենդաբան. Zoologue, հարիֆներին հայվանաթի։

Zoophore, զօֆօր, ար. ծիր ընդ քառս զարդարեալ պատկերօք անասնոց. խաչքինիկ հայվանաթի նաւթխիրճիք էֆէնտիլ նախօտ նաեւ օլմասուն ֆէրվուէր։

Zoophyte, զօֆիթ, ար. կենդանաւոտունկ. կենդանապոյս. նէպտիճ հայվան։

Zoophytolithe, զօֆիթօլիթ, ար. կենդանաբոյս քարացեալ. նալ ֆոսիլիճ նէպտիճ հայվան։

Zootomie, զօօթօմի, եր. անասնահատութիւն. անասնակենդանութիւն. հայվանաթ ինչէրիճի։

Zygoma, զիյօմա, ար. ուռուցիկ ոսկր այտից. կոնաչէն կոն իչօսոխ ճէնիճի։

Zygomatique, զիյօմաթիք, ական. ուռուցիկ ոսկեր այտից. կոնաչէնի կոն իչօսոխ ճէնիճիյինէ պապէր։

Zymologie, զիմօլօճի, եր. խմոգիտութիւն. Zymotechnie, խմորագործութիւն. վա՜ֆի իչնիխմաճ։

Zymosimètre, զիմօզիմէթր, ար. խմորաչափ. վաղնի իչնիխմաճ։

Zythum, զիթօմ, ար. ազգ մի գարեջրոյ. տիր նէվ արէ ասոյս։

569055

Zani, ջան, ար. այպանակաւոր գուսան (ի թատերս խառնակացուց). Հասիս. խեղկատակ. ծաղրուկ.

Zèbre, ջեպր, ար. վայրենագոմէշ. ջեբր:

Zébré, ée, ջեպրե, ած. խայտաբղետ իբրեւ զվագրածի. ջեբր ինալի ալացա:

Zébu, ջեպի, ար. գուսարակ սապատողն. ալիր նիվ եօրփիճլիս եօփիզ:

Zée, ջե, ար. Հայելատեսակն. այնա պուլըղը:

Zélateur, trice, ջելափեօր, պուհա, արք եւ իգ. նախանձաւոր. եռանդնոտ. պայքարող. հաճելի:

Zèle, ջել, ար. նախանձ. եռանդ. փոյթ. պայքար. հաճոյք:

Zélé, ée, ջելե, ած. եռանդնոտ. ջերմ. պայքարող. հաճ:

Zend, ջինտ, } ար. Ջենդ-
Zend-avesta, ջինտ-ավեսթա, } աւեստայ. մեհենական մատեան պարսից. գիրք զրադաշտական օրինաց. Ջենդ. Ջենդաւեստա:

Zénith, ջենիթ, ար. գենիթ. գագաթնակէտ. ահմին երկրէ:

Zénonique, ջենոնիք, ած. Ջենոնեան. Ջենոն. Ջենոն փիլիսոփային հետեւողին պոյիր:

Zénonisme, ջենոնիզմ, ար. Ջենոնեան փիլիսոփայութիւն կամ վարդապետութիւն. Ջենոն փիլիսոփային հետեւիլ:

Zéolithe, ջեոլիթ, ար. հալաքար. ալիեւոր երեխեն, փայծայեան ըռաշ:

Zéphire, ջեֆիր, ար. Հոգի արեւմտեան. 2. Զեփիւռ. դիք արեւմտեան հողմոյ. պոլը. ին պոլըը. 2. Զեփիր պէնիլեն ին պոլըը երհը:

Zephyr, ջեֆիր, ար. զեփիւռ. սիւք. ազոխ. նեւիմ. պա՛պէ սապա:

Zéro, ջերօ, ար. գաւարիկ. զուր. զրանշան. 2. դուշնաքեայ ոք. սըֆըր. 2. իլիկպորըղ սպառ:

Zest, ջեսթ, ար. Être entre le zist et le —, լինել այսպէս եւ այնպէս. լինել ոչ լաւ եւ ոչ յոռի. ջեօյլէ պէօյլէ օլմափ. նէ խյի նէ ֆենա օլմափ:

—!, ինչ. վայշ. բաւբէ. ֆէ՛հ ֆէ՛հ:

—, խակոյն. անդէն. ղըսըն. ըմֆուճափ:

Zeste, ջեսթ, ար. աւազադաւան կրծիկ ընկուզոյ. 2. վերին կամ նուրբ կեղեւ (նարընջոյ, ձեմոնի). ճիվիկ իլինի պէօրլի պէօյնէ ջեօփ. 2. (փօրնուֆուլըն, լիմօնուն) իւրի իսիօփ ինճէ գաղուղա:

Cela ne vaut pas un —, չարժէ ինչ. դանկի մօտ գինէ չեն. հիչ պէր ջեյ պէյհէղ:

Zététique, ջեթէթիք, ած. խուզական. քնաակրկիտ. (ա՛ա՛լի) փահիճէ:

Zibeline, ջիպըլին, իգ. սամուր. 2. սամուրենի. ախմուր. 2. ախմուր պէրճէի. ախմուր փիրփ:

Zigzag, ջիկզակ, ար. մանուածապատ շրջան. կամուրջ գիծ. օձաձեւ շաւիղ. 2. մէքենայ ինչ. ջիֆկափ. եըլան գավի եօլ, ջըղջը. 2. պէր նէվ ներելի ըմբըլը հեռացնիլ:

Zil, ջիլ, ար. ճնճղայ. ջիլլ:

Zinc, ջինկ, ար. գինկ. ինչուխ մոգենի. բա՛հի ինչուխ:

Zinzolin, ջինզոլէն, ար. կարմրագոյն մանուշակ. գըղըմ՛ը պէնէֆշէ րենկի:

Zinzoliner, ջինզոլինել, ն. ներկանել ի գոյն կարմիր մանուշակի. գըղըմ՛ը պէնէֆշէ րենկինի պօյամափ:

Digitized by Google

ֆու-բա-լա-գա- ոյր նե-վ ա-ծ է-լ-էի:

Xérophagie, ժ-ե-օֆ-ա-ի, էփ. չոր-ակեր-ու-թիւն. չոր-ա-ճաշակ-ու-թիւն. ֆու-բա- շէյ-ւէր է-ա-գա- ի-ւ-ե-ա- ֆէյվէ է-ա-գա:

Xérophthalmie, ժ-ե-օֆ-թա-լ-մի, էփ. չոր ա-չ-ա-յա-ա. ֆու-բա- ի-օզ ա-գ-ր-ը-ը:

Xiphias, ժ-ի-ֆի-ա-ս, ա-ր. քսի-ֆիէ. ֆ-ր-ա-ձու-կն. 2. ֆ-ր-ա-ձու-կն ա-ա-ե-զա-ա-ու-ն. ֆ-ը-լ-ը-ց ա-լ-ը-ղ-ը. 3. ֆ-ը-լ-ը-ց ա-լ-ը-ղ-ը ա-ի-բ-ց-ի-:

Xiphoïde, ժ-ի-ֆ-օ-ի-դ, ա-ֆ. ա-ր. ս-ր-ա-ճ-ա-յ-ր. ֆ-ր-ա-ձև. (ա-ճա-ս.) ֆ-ր-ա-կ-ե-ր-ա. ֆ-ը-լ-ը-ց ա-ֆ-ու- ա-ի-ե-ի-ի-ի-ի (ի-յ-ր-ե-ժ):

Xylographe, ժ-ի-լ-օ-յ-ա-ֆ, ա-ր. փայ-ա-ա-պ-ի-ր. փայ-ա-ա-ա-ի-ա. օ-ր-ա-ն է-ա-լ-ե-ր-ի-ն-ե-ք է-ա-լ-ա-ն, ը-ը-ղ-ա-ն. է-ա-լ-ը-ւ-մ-ը-ը է-ա-ի-օ-ր ը-ը-ղ-ը-ւ-մ-ը-ը օ-ր-ա-ն է-ա-լ-ե-ր-ի-ն-ի-ֆ-ա-ն ի-ա-ա-ի է-ա-ի-ե:

Xylographie, ժ-ի-լ-օ-յ-ա-ֆ-ի, էփ. փայ-ա-ա-պ-ր-ու-թիւն. փայ-ա-ա-ա-ա-պ-ու-թիւն. օ-ր-ա-ն է-ա-լ-ե-ր-ի-ն-ե-ք է-ա-լ-ա-ն, ը-ը-ղ-ա-ն. է-ա-լ-ը-ւ-մ-ը-ը է-ա-ի-օ-ր ը-ը-ղ-ը-ւ-մ-ը-ը օ-ր-ա-ն է-ա-լ-ե-ր-ի-ն-ի-ֆ-ա-ն ի-ա-ա-ի է-ա-ի-ե:

Xylologie, ժ-ի-լ-օ-լ-օ-ի, էփ. փայ-ա-ա-պ-իւ-ա-ու-թիւն. փայ-ա-ա-ա-ա-ա-ն-ա-ու-թիւն. օ-ր-ա-ն է-լ-ի, վ-ա-ֆ-ը:

Xylon, ժ-ի-լ-օ-ն, ա-ր. բա-մ-բա-կ-ե-ղ-ի. ֆ-ա-մ-պ-ա-ֆ ֆ-ի-ր-ա-ն-ը:

Xylophage, ժ-ի-լ-օ-ֆ-ա-ժ, ա-ր. փայ-ա-ակ-ե-ր. օ-ր-ա-ն է-ե-յ-ի-ն ա-ի-օ-ճ-է-ժ:

Xyris, ժ-ի-ր-ի-ս, ա-ր. ժ-ա-ն-դ-ա-հ-ա-ա չ-ու-շ-ա-ն կ-ա-ր-մ-իր. ֆ-ի-ն-ա ֆ-օ-ֆ-ա-ս- ֆ-ա-ա-ղ-ը-ա-ն ֆ-ը-լ-ը-ց-ը:

Xyste, ժ-ի-ս-ի, ա-ր. ս-ր-ա-հ կ-ա-մ-ա-ր-ա-կ-ա-ս՝ ա-ր-ի վ-ա-ր-ժ-է-ի-ն ը-մ-բ-իշ-ք-ի-ն ճ-ու-ն-ա-ց. 2. ծ-ա-ա-ու-ղի (ա-ա. Հ-ա-ո-մ-ա-յ-ե-ց-ի-ս). Ր-ա-ա-ֆ ֆ-ի-հ-լ-ի-ա-ն-ա-ր-ը-ն-ը-ն ղ-ե-լ-ի-ի-ր-ի. 3. է-ի-ի-ի-ա-ն-ը ա-ղ-ա-ճ-լ-ը ի-ե-լ-ի-ճ-է-ի-ի-ր-օ-լ:

Y.

Y, է, դ. ա-ն-դ-ր. ա-ն-գ. օ-ր-ա-ա-ա. օ-ր-ա-յ-ա:

Yackt, հ-ի-ա-ի, ա-ր. փ-ո-ք-ր-իկ ն-ա-ւ ի-ն-չ Ա-ն-գ-ղ-ի-ա-ց-ա-ց. է-է-ի-ֆ-ն-լ-ի վ-ի-ր ժ-ի-ր-ե-ի-լ-ի-ի ղ-ե-ր ա-յ ի-ն-ի-ի-լ-ի-ի-ր-ր-ա- ֆ-ա-յ-ը-ը:

Yard, է-ա-ա-, ա-ր. ա-ն-գ-ղ-ի-ա-կ-ա-ն կ-ա-ն-գ-ա-ւ-ն. ի-ն-ի-լ-է-ը ա-ր-լ-ը-ը-ը:

Yatagan, հ-ի-ա-գ ա-ի-ի, ա-ր. գ-ա-յ-ղ-ի-ն. գ-ա-շ-ն-ա-կ. ֆ-ի-ա-գ-ա-ն:

Yèble, գ. Hièble.

Yeuse, է-ե-օ-զ, էփ. ի-ն-գ-ա-ւ-շ ա-ա-ւ-ա-պ-ա-ր-ի-ն. ա-ղ-ա-ա- ա-ր կ-ա-գ-ն-ի. ա-ի-ն-ք-յ-ա-ն. Ա-ր- ի-ա- ֆ-ա-լ-ե-ի:

Yeux, գ. Oeil.

Yo, է-օ, ա-ր. ա-ր-ի-ն-գ ճ-ե-ն-ա-կ-ա-ն. Ձ-ի-ա-ա-ի-ա-լ-ի-ն ֆ-լ-ա-ա- ֆ-օ-ա-ա:

Yole, հ-է-օ-լ, էփ. ն-ա-ւ-ա-կ ի-ն-չ. ա-ի-ն ն-ի-վ ժ-ի-ա-է-ի-ժ ֆ-ա-յ-ը-ի:

Ypréau, է-ի-ե-ա-յ, ա-ր. հ-ա-յ-ն-դ-ա-կ-ա-ն կ-ա-մ ի-ա-պ-ր-ա-կ-ա-ն կ-ի-ն-ճ-ն-ի. Ֆ-ի-լ-ի-հ-ն-ժ-ի-ի-ի-ր ի-ե-լ-ի-ի ղ-ե-ր ն-ի-վ ֆ-ա-ր-ա- ա-ղ-ա-ճ:

Ypsiloïde, գ. Hyoïde.

Yucca, հ-ի-ֆ-ա-, ա-ր. ա-ճ-ր-ի-կ-ե-ա-ն հ-ա-ա-ու-է. Ա-ի-ե-ր-ի-ֆ-ա-ա ղ-ե-ր ն-ի-վ է-ա-ի ա-ղ-ա-ճ-ը:

Z.

Zagaie, ը-ա-ի-ի, է-ի-ի. գ-ի-ղ-ա-ր-դ-ն վ-ա-յ-ր-ե-ն-ե-ա-ց. է-ա-գ-ա-ն-ի-ե-ր-ի-ն է-ը-լ-ի-ը, ժ-ը-ղ-ր-ա-ղ-ը:

Zaïm, ը-ա-ի-ա, ա-ր. ա-ե-ա-ա-ա-ե-ա-ր հ-ի-ե-ծ-ե-ա-լ (ա-ա. Ո-ի-ճ-ա-ն-ի-կ-ա). ը-ա-ի-ա:

Zain, ը-ի-ն, ա-ֆ. ա-ր. հ-ա-ա-ա-կ ա-ե-ա-ե կ-ա-մ ա-չ-ի-ե-ա (ձ-ի). հ-ի-ն ա-ղ-ր ա-ի-ն-ի-յ-ի օ-ւ-ա-յ-ա- է-ա-գ-ը-ն է-ա-ի-օ-ր գ-օ-ր-ա- (ա-ի):

Digitized by Google

խարհատես յայտնութեամբ. առաջի աչաց ամենեցուն. պիտեա ալէին ըօնէնօք։

Vue, վի՛, ից. տեսանելիք. տեսողութիւն. տեսութիւն. 2. աչք. տեսանելիք. 3. դիտումն. տեսութիւն. հայեցուած. 4. տեսիլ. երեւոյթ. նայեցք. 5. պատկեր. նկար. 6. պատուհան. լուսանցոյց. 7. խարհուրդ. միտք. դիտաւորութիւն. վախճան. փո՛վի՛ն պօրբին. 2. ինօղ. 3. ինօրհ. պոփմա. 4. ինօրի՛նի՛լ. նպաստ. 5. ըռովիր. ասո՛րին. 6. փենճերե. 7. նիյին. ֆին։ գառն. ճերմ։

Donner dans la —, յանկանել. ինօղէ ասրմոփ։

Point de —, կէտ նպատակի. կէտ տեսութեան. նպատակ. տեսիլ. ինօղի՛ն էրէչտիյ եէր. նոպըրի՛ն։

En — de, վասն. իլին։

Vulgaire, վի՛լի՛, ած. հասարակաց. համաշխարհական. 2. գռեհիկ, խառնաղանճ (բարբառ). 3. հեռուակ. դիյգին. գուգնաքեայ. գձուձ. խո՛մո՛ճ. ամէնին. 2. ըռ՛ֆոֆը. պոյըղը խո՛լի (լիռանը). 3. պոյըղը. ֆոպո՛ալլո՛ֆ։

—, ած. ռամիկ. խուժան. խառնաղանճ. պոյըղը խոլի. ամօ՛ր։

Vulgairement, վի՛լի՛ճմէ, մ. ըստ ռամկաց. պոյըղը խո՛լիճա։

Vulgate, վի՛լի՛տ, ից. հասարակաց կամ ժառանգական ընծերցուած աստուածաշունչ գրոց. վ՛ո՛լկատա։

Vulnérable, վի՛ընէ՛ռ՛ապլը, ած. վիրաւորելի. խոցոտանըր։

Vulnéraire, վի՛ընէ՛ռէ՛, ած. (դեղ) օգտակար, բուժիչ վիրաց. խոցոյ ֆոխոքըլի (խլաճ)։

—, ած. վիրադեղ. դեղ բուժիչ վիրաց. խոցոյ խլաճը. խոցոյ նոֆի խլաճ։

—, ից. վիրաբոյս. վիրաբոյս. պիր ոօյ խոցոյ նոֆի օղ։

Vulpin, վի՛լ՛ի՛ի, ած. աղուեսապի. ոուռնկ ինչ. պիր նէվ ֆիֆան։

Vulpinales, վի՛լ՛ինօ՛լ, ից. յ. աղուեսաօրէնք. հանդէս օրնական յորում այրէին աղուեսուներս. ըռիլի՛ պոյրո՛ղ։

Vulve, վի՛լ՛վ, ից. արտաքին բերան կամ ծակ ընդցըղոյ արգանդի. բոհմ խօլո՛նոան փէչ փէլէյի։

W.

Whig, ո՛ի, ած. վիգ. կողմնակից ազատութեան (յԱնգղիա). ո՛ի. (ինիլըիրբօրա) ո՛բրպե՛ռ՛իյեի ըռ՛բոֆլը՛ը։

Whist, ո՛իսթ, ած. խաղ

Wisk, ո՛իսկ, ինչ քարոխի. վի՛ռ՛. պիր նէվ փօղը օյո՛նօ՛ա։

Wiskey, ո՛իսկի, ած. գարօղի. գարեցքի. ագիա բոֆըը։

Wiski, ո՛իսկի, ած. գեսպակ երկանիւ. պիր նէվ իսկի ըիփէրլիսկիլի խոֆնֆ ագոպո։

X.

Xénélasie, քսինէլոզի, ից. մերժումն, արտաքսումն օտարականաց. (պիր շէհրէրքի) խոպանճըլըը պիլըը նըֆօրմա։

Xérasie, քսէռ՛ոզի, ից. պօսուքիւն հերաց. ոոչ

Se faire bien — de qn., ընդ միտս մտանել ումեքէ. պէրէ-ինին կըօղէ-նէ կէրմէ։

Vouloir, վո-լո-ար, ար. կամք. կամիլն. էմնէ։ էն-կեմ. կըօնէ-լ։

Malin —, չարակամութիւն. նեղոտութիւն. էմնէլըգ։

Vous, վո-, դէր. դուք. 2. ձեզ. 3. գձեզ. ուիշ. 2. ուիշէ. 3. ուիշէ։

Vousseau, վո-սօ, } ար.
Voussoir, վո-սո-ար, } քար կամարի. փէմէրի ճողը։

Voussure, վո-սի-ր, էգ. կորութիւն, բարձրութիւն կամարի. փէմէրին էյիլէյէ, էն-փո-էլմէ-սի։

Voûte, վո-տ, էգ. կամար. գմբեթ. փէմէր. գո-պոպ։

Voûter, վո-տէ, ն. կամարայարկ գործել. կամարաձեւ յօրինել. յարկել կամարաւ. փէմէր էնիմէ։ փէմէրլէմէ։ փէմէրլէ-մէ։ փէմէրէնմէ։

Se —, յ. կորանալ. կամարանալ. էյիլմէ։ էյրիլմէ։ փէմէրլէնմէ։

Voyage, վո-այ-ժ, ար. ճանապարհորդութիւն. ուղեւորութիւն. ճանապարհ. էօլճո-լուք. էօլ։

Voyager, վո-այ-ժէ, ն. ճանապարհորդել. ուղեւորել. ճանապարհ առնել. էօլճո-լո-ք էրմէ։

Voyageur, euse, վո-այ-ժէօ-, էօզ, ար. եւ էգ. ճանապարհորդ. ուղեւոր. ուղեդնաց. էօլճո-. էօլճո-լո-ք էրէն։

Voyant, ante, վո-այ-ան, անդ, ած. փայլուն. պայծառ. 2. տեսօղ. ականի (այր, կին ամուսնացեալ ընդ կուրի ումեք). փորլուք. բո-լէն. 2. (պիր փէօր էլէ էվլէնտիլ) կէօրէն, կէօշլէ- (էրէ-էմ, փորը)։ —, ար. տեսանօղ. տեսօղ. մարգարէ. փէյղամպէր։

Voyelle, վո-այէլ, էգ. ձայնաւոր (գիր). ամփէ. հոբէ-էն։

Voyer, վո-այէ, ար. եւ ած. ոստիկան ճանապարհայոյս. տեսուչ փողոցաց. էօլ փո-պո-լէրի. ոօփ-ֆ նոպէրը։

Vrai, aie, վո-է, ած. ճըշմարիտ. իրաւացի. արդար. 2. ճշմարտասէօ. 3. հարազատ. 4. բուն. ճշմարիտ. գլխաւոր. 5. պատշաճ. դիպող. ամհէհ. կէրէկ-մէ։ 2. ամհէհ ուէյլէյէն. 3. էօղ. 4. ամըլ. պոլ. 5. փո-նոսէպ. ասյ-նոն։

Toujours est-il —, ասկայն եւ այնպէս. այլ ասկայն. էնճէ-մէ. պոս ճէ-մէյլէ։

—, ար. ճշմարիտ. ճշմարտասիրութիւն. ամհէհ. կէրէկէյ. ամհէհլէ-մէ։

—, ած. ճշմարտախօ. կէրէկլէ-փէն։

Au —, ած. ճշմարտապէս. ըստ ճշմարտասիրութեան. ամհէհէն. հոփէփոն է-նէրէ։

Vraiment, վէ-մէն, ած. ճըշմարտիւ. ճշմարտապէս. արդարեւ. արդեամբք. ամհէհէն. կէրէկ-փէն. հոփէփոն։

Vraisemblable, վէ-ռէ-զէմպլէ, ած. հաւանելի. հաւանական. քնռնըլըէր. էհրիմել. ռ-հրիմ-զէ։

Vraisemblablement, վէ-ռէզէմպլէմէն, ած. թալի թէ. հաւանականութեամբ. կէօրէ-նէ-ղէ-ք. էհրիմել էն։

Vraisemblance, վէ-ռէզէմպլէ-, էգ. հաւանականութիւն. էհրիմել. օլըռնըլըէ։

Vrille, վէյլ, էգ. դուր. պայլիկոն փոքրիկ. 2. պատաղիճ. խիղըք. պո-րըճո-փ. 2. ֆէլէ-։

Vu, վէ-, տեսեալ (պէրճատարութիւնն). վասն. նոպըրէն. էլէն։

— que, այնու պէս. քանզի. էն-նէ-ն. ղէրա։

Au — et au su de tout le monde, ի տես ամենեցուն. աշ-

Digitized by Google

ղեյկիւն. 2. պէր նեվ տիւնիլ պէօճեյէ։

Volva, վոլվա, սբ. փինճերկ, ծածկոյթ անկան. մանրաբր ղարֆը։

Vomique, վոմիք, ած. **Noix —**, ընկոյզ սրծացուցիչ. ֆարղա պէտիւն. պէր նեվ ղեհդիրէ ճեվիլ։

—, էֆ. ֆիւտրախ ֆիւտրայ. ճեյեր իրինէ, ճէրտահրը։

Vomir, վոմ, ն. փախել. սրծալ. ժայճէքել. 2. (հաւր) արձակել. ատատաքս ընկճնուլ. ֆատմաք. խոխճրտաղ կիմէք. 2. (ապնել) փէտէրտէք. ատղմաք. փիլտրը ապնաք։

Vomissement, վոմիսմանի, սբ. փախուճի. 2. փախած. ֆատաղ. ֆատմա. 2. ֆատանդա։

Vomitif, ive, վոմիթիֆ, իվ, ած. (դեղ) սրծացուցիչ. ֆատխատրատճա։

—, սբ. մաղճադիզ. ֆատխատրմա. ֆատախատրատճա էլաճ։

Vomitoire, վոմիթուար, սբ. մաղճադիզ. սրծացուցիչ դեղ. 2. գլխաւոր գուռն կամ ճլէք (ժատրց հնոց Հռոմայեցւոց). ֆատախատրմա. 2. (խոփ Լօմպլիտրէն ընէատիրատնապա) պաղ ֆափա։

Vorace, վորաս, ած. գիշակեր. գիշախանձ. 2. շատակեր. արկորաւսա. խըրնճը. ևէղ իէյէն. 2. ընղօղղ. ղօփ իէյէնի։

Voracité, վորասիթէ, էֆ. գիշախանձուճի. արկորատատուճի. անյագուճի. ընղօղղութ։

Votant, վոթան, սբ. քուէարկու. վիճակարկու. ֆատրա ասիան։

Votation, վոթասիօն, էֆ. վիճակարկուճի. քուէարկուճի. ֆատրա ասիմա. ընէատ վէրմէ։

Vote, վոթ, սբ. քուէայ. վիճակ. ֆատրա։

Voter, վոթէ, ը. արկաղնել վիճակ. տալ քուէ. ֆատրա ասիմէ. ընէատ վէրմէ։

—, ն. ընդունել քուէիւք. ֆատրայլա ֆատաալ կիմէ։

Votif, ive, վոթիֆ, իվ, ած. ուխտական. նուիրեալ ուխտիւ. ահա օլմալ. ահա իլէ ատանատմալ. նէղղրի։

Votre, վոթր՝, ած. ձեր. ունիդ։

Vôtre, վոթր՝, ած. **Le —**, ձերն. ունիդինէ։

Vouer, վու, ն. նուիրել. ընծայել. ուխտել. 2. խոստանալ. ուխտել. 3. նուիրել. պաշտել. արկանել ի կիր. ֆատխիրէ, էհտա կիմէ. 2. ունէղ վէրմէ. վոտ կիմէ. 3. ֆատլըանմաճ։

Vouloir, վուլուար, ն. կամիլ. 2. հրամայել. պատհանջել. 3. ցանկալ. փափաքիլ. 4. հաւանիլ. հաճիլ. 5. կարիլ. խոխճէ. 2. պոյատրմաք. ֆատլէտ կիմէ. 3. ուղէնէմէ. 4. բաղխ օլմաք. 5. ֆատրը օլմաք։

En — à qn., ունիլ սխա կամ առիւթիւն ընդդէմ ուբաւք. պէրիւինէ ֆարլը ղըտրէյէնի, ղարեղի օլմաք։

En — à la vie de qn., գաբան դարձիլ կենաց ուբաւք. պէրիւինէ եօղխրմէյէ պուղաք ֆատրմաք։

Je m'en veux d'avoir fait cela, գղջացեալ եմ ընդ այս գործ. պուռնա իշիւէյէմէ էեղինմեն օլմալ ամ։

En — à (une personne կամ **une ch.)**, ակն գնել. աչս արձակել. ևէօղ դիւէմէ. կնոխպինէ դէղմէ։

À qui en veut-il? գուէ՞ն ատատուն՞ք նարա. գի՞նչ ատատապանք ն՞ն նարա. նէ՞ւ վար. նէ՞ ֆայդըսը վար։

— dire, նշանակել. յայտ առնել. մտաալ օլմաք. պէյտն կիմէ։

Faire —, դառնալ յետս կամ դարձուցանել զերեսս (առ ի զդէմ առնել ընդդիմացից). (փոխ՝ումանս գործս էին) ետուն գնօնէ։

Volter, վոլտէ, ն. խաղալիկ. ճօճել ճաղպատել. առիքնոմէ. ըմշըդիմս վէրմէ։

Voltige, վոլտիժ, էգ. ընդ լար լարախաղացաց. 2. լարախաղութիւն. 3. հեծելութիւն առանց սանձի. ձիվրայ ելանել ճամպռոշ էին. 2. էն ը՝ոնի՝նոգ օյնոմս. ճամպռոշըդէ. 3. ֆօշէնիւրէ ոխս պինոմէ։

Voltigement, վոլտիժմոն, ար. ընդհատանք. ընդհատել. 2. ծփուածք, ծածանուածք (վարագուրի). ա՝ըս՝մս. 2. (էկրոպենին ըն՝ովնօրգոն) առլանոմաք։

Voltiger, վոլտիժէ, ն. ընդհատել. 2. ծփել. ծածանել. 3. առնել լարախաղս. խաղալ ի վերայ ընդ լարի. 4. հեծանել առանց սանձի. վարժել ի վերայ ինայտնոյ ձիոյ առ ի հեծանել առանց սանձի. 5. այլ անդր արշաւել (հրեաբաւ). ա՝ըս՝մոք. 3 ըն՝ոնիօրգոն առլանոմոք. 3. ճամպռոշըդէ խնոմէ. ինվնէ էն ը՝ոնըդնօք օյնոմոք. 4. ֆօշէնիւրէ պինոմէ. ֆօշէնիւրէ պինոմէ ֆօյրէնոմէ իշին օգոն ոխ ը՝ոնըդնօք ոնէդ խնոմէ. 5. ոխ ըլ՝ ֆօխնէ պէրդ ոխյէրնոմէ։

Voltigeur, վոլտիժօ՝, ար. հեծանօղ առանց սանձի. 2. լարախաղաց. ֆօշէնիւրէ ոխս պինէն. 2. էն ճամպռոշը։

Voltigeurs, ար.յտ. գառնդ ինչ կարճահասակ զինուորաց. պէր նէվ ֆը՝ոս պօյլո՝ ոսփէր պօրէ՝յէ՝։

Voluble, վոլի՝պլէ, ած. (առնկ) մանիլ պատիլ. 2. յաղագաղդ. ոսրըլո՝ն (ֆիգուռն). 2. ֆարտրըդ։

Volume, վոլի՝մ, ար. գառնգաւած. կառոց. մեծութիւն. 2. հատոր (գրոց). տոմար. 3. տարածութիւն (ձայնի). ոսխոն. փո՝ի՝ը. ճիրմ. պէ՝յէ՝փէ՝. 2. ճիլտ. 3. (ռէս) ճրպրպ։

Volumineux, euse, վոլի՝հինէօ, ֆօզ, ած. մեծագանգաւած. առուտար. մեծանիթառ. մեծատարած. 2. (մասեան) բազմահատոր. պէ՝յէ՝ոփ ոսխոն՝ը. ճիրմ պէ՝յէ՝ոփ՝ֆայը՝ը. 2. չօփ ճիլտի (փիլոս)։

Volupté, վոլի՝ֆդէ, էգ. հեշտութիւն. բերկրութիւն. հաճութիւն. 2. ցանկութիւն. չարայրութիւն. անառակութիւն. հոգը ֆրնէ. ֆօզլանոմս. պէվէ. ի՝էշէնէ. 2. չէհվէնէ. ֆոֆո՝ոփէ՝։

Voluptuaire, վոլի՝ֆդի՝ֆո՝, ած. հեշտասէր. հեշտական. պէվէէ, ո՝ֆայո՝, փէյֆէ պայէր։

Voluptueusement, վոլի՝ֆդի՝ֆօզը՝մոն, ած. հեշտասիրաբար. ախորժիւք. բերկրասիրաբար. պէվէ է՝ ո՝ֆէլէ. ֆօզլանոդոք։

Voluptueux, euse, վոլի՝ֆդի՝ֆօ, ֆօզ, ած. հեշտասէր. փոփկասէր. 2. հեշտական. ախորժական. 3. զեղխ. լկոտ. անառակ. պէվէ է՝ ո՝ֆո՝ո՝վէն. ի՝էշէնէ ար՝ոյան. 2. պէվէլէ. ո՝ֆո՝լը. ի՝էշէնիլէ. ֆօզ. 3. ֆո՝հէլ. նէֆո՝ է՝ոպէ. չէհվէնիլէ։

Volute, վոլի՝պ, էգ. խղընչուածք, ալորածոյ գործք ի գլուխս սեանց. պատուանդ. 2. խեցեմորթ ինչ կանաձեւ. պէրէփ պօլընփս պէր նէվնէ-

ինգոլ. 5. ատոպա սիընըն ի-ֆինի պուլայաճաք կնաքաին-պէտի փի-լի-ս ուրըք։
— de canon, արձակաւմի գնդընակտղի. ներք սիմա։
— de coups de bâton, հարտաւածք գանիդ. խոշտանգանք. ինքնիլիճ. փքօլիք։
Sonner à toute —, գանգաչնդայաւդանել գհամօրէն գանգանական միանգամայն. պի-ինի-ն կանայրը պէրպէն ուրմա։
À la —, ի. յօդս. ի միւռչելն. 2. կարի փուխ-ատնակի. 3. առանդ խարհրդդ. հարիւանգի իմն. 4. (անրմանել) յանձայով, սփռելով. հովպա. ուայր էփէն. 2. փէտ ինգ. 3. պի-լի-նէյէրք. ի-ինի-ն փօյի-. 4. ուայրա (պուղայ կ-ինգ)։
Voler, վօլէ, ն. միուչել. միուանել. ճախրել. սլանալ. 2. առաջել. սլանալ. արագիայ արշաւել. ուլմա. 2. ուլմա. փէտ կոպ-ա փօլմա. գա-կ կիպ կիմնէտ։
—, ն. արագ (բազէի պայլ միուչուն). 2. արագ բազէ-ք. 3. գողանալ. յափշտակել. (անմաճա գա-կ) վճարմա. 2. անմաճայլ ավլարմա. 3. կարմա. խընըընկլըն կիմնէտ. գա-փմա։
Volereau, վօլը-օ, ար. գողիկ. գող փոքրիկ. խընըընճըն. փի-լի-ա խընըընկ։
Volerie, վօլը-ի, ն. արագ բազէ-ք. 2. գողութիւն. յափշտակութիւն. անմաճայլ գա-կ ավլարմա. 2. խընըընճըն. կարմա. գա-փմա։
Volet, վօլէ, ար. տախտակ կամ տախտակեայ փեղկ (պատուհանաց). 2. ազաւնէտուն. վանդակ աղաւնեաց. 3. գըռնակ աղաւնէտան. 4. փոքրիկ տախտակ յորոյ վերայ պատանեն գհաւսս (գորեղոյ). փնդիքրէյէ իւրաքեն գօնա-լման գանաք. 2. ինօվէրցինէլի-. 3. ինօվէրցինէլի-. գա-փ-ատ-ընգլա-ը. 4. ի-ալէրնիափ (պուղայ) պա-նէլէրը կօյի-րլիէյէցիք ի-ի-ընճի-։
Voleter, վօլը-էփ, ն. միուչել. միուանել. ճախրել. սլանալ։
Voleur, euse, վօլէօ-, կօզ, ար. եւ էի. գող. աւազակ. խընըընկ։
Volière, վօլիէ-, էի. միուչնատան. մեծ վանդակ միուչնոց. 2. աղաւնէտուն. գա-լը-փ. լինգիխանք. պի-յի-ա գա-լ գաֆէ-ք. 3. ինօվէրցինէլի-։
Volige, վօլիժ, էի. տախտակ նուրբ. ինճիք ի-ի-ինք։
Volition, վօլի-իօյ, էի. արաշուիմ կամայ. կամակուիթիւն. իրաքեն. ի-ինի-. ինօնի-լ։
Volontaire, վօլօյնէ-, ած. կամաւոր. կամայական. ինքնակամ. 2. կամաւէր. կամայապաշտ. կամագնաց. ինօնի-լլի-. փէնօք իրաքինյլէ օլան. իինինյուրի. 3. փէնօք փէյֆինի, ինօյնի-նի- կոքեն. գա-անի-ա։ [լիվէնա։
—, ար. գինուոր ինքնակամ.
Volontairement, վօլօյնէ-ընճի, գ. կամակար. ինքնակամ կամ կամօք. կամայ. ի-ինիյէ-րէ-. փէնօք իրաքինյլէ։
Volonté, վօլօյնէ, էի. կամք. ինօնի-լ. իրաքեն։
À —, ըստ կամի. ըստ հաճոյից. ի-ինիքէյէ ինգի. փէյֆինճէ։
Volontés, էի. յ-. հաճոյք. կամք. փէյֆ. ի-ինի-։
Volontiers, վօլօյնիէ, գ. կամակար. սիտաղէր. 2. գիրաւ. առհասարակ. ի-ինի-լէյլէ. ի-ինիյէրի-. 2. ֆօլայ. ի-ի-էրիյէ։
Volte, վօլթ, էի. շրջան (ձիոյ). 2. շրջանակ, ծիր (ձիոյ). 3. խուսափանք. փէօնի-. (ան) փէօնի-լի-. 2. (անըն) փէօնէճէ-ի փոխրինի. 3. ընչըրնմա. ասիընմա։
Volte-face, վօլթ-ֆաս, էի.

գանձ. ֆիւիէր. 7. սէռ. գոայ. նաւիհոն։

Vol, վօլ, արբ. թռիչք. թռչան. ճախրանք. 2. բաղէք. 3. արագաթռիչք. 4. անկարգաւ ընդ մէջ ծայրից թռուց թռչնոց. 5. բաւականաթիւն. յաջողակութիւն. 6. գողութիւն. 7. գողօն. գողանի. աւազակ. աւազակ. 8. չհինուիր. անմեղաբար. 3. անմոռնալարելու ճաշակ. 4. իւր գանագրեալ տէր աւճառանան օգիր աւճառանագոք օլան արտաբ. 5. գաղտնի. ծհհարեի. 6. խըրճուլեր. 7. լալընմէ չէյ։

Avoir le — pour qc., ունել յաջողակութիւն յիրս ինչ. տէր մտալհոնա աւյնանալագա, գանագոքի օլմագ։

A — d'oiseau, գէպուզիզ. ուղիզ գծիւ. գօգօլբա։

Volable, վօլաւլը, ած. գողանալի. լալընըր. օղաւլանըր։

Volage, վօլաժ, ած. յաղգողդ. յեղյեղուկ. փարարընըզ. լաֆա գէյիլէլէր։

Volaille, վօլայլ, էֆ. հաւք. թռչունք. ճառափլար։

Volant, ante, վօլան, անդ, ած. թռչուն. թռչօզ. 2. չարժուն. աւլան. աւլար. 3. ֆըմբլտանըր։

Volant, վօլան, արբ. փիւտրատուդ. 2. թեւ հողմաղացի. 3. չարժուն գարդ ինչ աստրատդ հանգերձի կանանց. ֆուլֆանք ընդ աղֆուլմալ գաւժին. 2. իւր գէյիրմէնի գանագը. 3. ֆինան կրնէյինագ տէր նվէ ընչէյիէն։

Volatil, ile, վօլագիլ, ած. յնդական. թռչական. հովայաւլագ գաղըլըր. գաղլանըր։

Volatile, վօլագիլ, արբ. թըռչուն. թեւաւոր. ֆաւլ. աւլան հոյվան։

—, ած. թռչօզ. թռչական. աւլան։

Volatilisation, վօլագիլիզասիօն, իֆ. գործելն ցնդական. չրջելն յօգ. 2. ցնդումն. շրջումն յօգ. հեվայ աւլագմա, գաղըլմա. հեվայ ընէգագիլ կնիճ. 2. հեվայ գաղըլմա. հեվայ ընէգագիլ օլմա։

Volatiliser, վօլագիլիզէ, ն. գործել ցնդական. ցնդել. շրջել յօգ. հեվայ աւլագմաճ, գաղըլմաճ, ընէգագիլիճիճ։

Volatilité, վօլագիլիթէ, իֆ. ցնդականաթիւն. 2. անհաստատաթիւն. հեվայ աւլմաճըզ. գաղըլմաճըզ. 2. ֆարարընըզ։

Volatille, վօլագիյլ, իֆ. մանր թռչունք. իւյնճիճ գուշ գուշ ֆաւլար։

Vol-au-vent, վօլ-օ-վան, արբ. հաստակայ մալից կամ ձկնալից. գիր նէվ իւլ կիւլ իւսօք պաւլըճիլը իւտարը իւլ։

Volcan, վօլքան, արբ. հրավայր. հրաքաւն. հրաշխաւն վայր. հրաքարուխ լճաւն. աընկէ գաղը. գիճէ գուշ գուշ ֆաւլար։

Volcanique, վօլքանիք, ած. հրաշխաւնէ, հրաքխական (երկիր). գիճէ գուշ գուշ աօյաւնագան. գիճէ գաղըն գայիր։

Volcanisé, ée, վօլքանիզէ, ած. հրաքխական. հրաքաւնաական. գիճէ գաղըը։

Vole, վօլ, իֆ. **Faire la —**, առնել կապուտ. առնուլ (ի խաղս քարտախից) զանձինսն բաժին. (գիր նէվ գուշ գաղը օյաւնաւնագա) գափաճի իճիճ։ հեր իւլ ալմագ։

Volée, վօլէ, իֆ. թռիչք. թռչան. ճախրաւմն. 2. ամբաստ, տարմ (թռչնոց). 3. խաւմբ, ղոկ (աշակերտաց). 4. կարգ. աստիճան. 5. կշռոց քարշուց կառաց. աղաղ. աւլմա. 2. (ֆաղ) գուշ գուշ. գուշ. 3. ֆըրճա. գիօլուգ. 4. գերճիճ. ճեր-

Vollerie, վօլէրի, էն. առագաստարան. գործանոց առագաստից. Էնկէնեան։

Voilier, վօլիէ, ար. առագաստագործ. Էնկէնէի։

Bon —, բարւոք առագաստուող. (նաւ.) արագագնաց. Էյն Էնկէնէլի. Էն-բի-ե (Էնգ.)։

Mauvais —, (նաւ.) յամրագնաց. աղբր Էյնէն, աղբր Էն-բի-յէն (Էնգ.)։

Voilure, վօլիւր, էն. գործուածքեան առագաստից. առագաստ. Էնկէնի ըներ. Էնկէնէլէր։

Voir, վուար, ն. տեսանել. նշմարել. 2. հայել. յանկարծակի նկատել. գնել. 3. յանձախել. ատեպ յայց ելանել. 4. ճանաչել. իմանալ. 5. դատել. համարել. 6. փորձել. Էօրշէ. 2. պատճէ. նայր Էրնէ. ուչր Էրնէ. Էօչլատէ. 3. ոչ ըսէ Էյնէ. ըզճեմ Էօրէ-ըչէ. 4. ընդհատ. պոյտաճ. 5. առնուտ. Էչլաս, գանն Էրնէ. 6. պէնդէ. Էրնէրէկ Էրնէ։

A —, ի տեսանելն. Էօրպէ-յէ վէճլի. Էօրպէ-յէ-նէ։ —, ը. նայել (տան ի վերայ պարտիզի). 2. միտ դնել. դէտանի ունել. ակել. զգուշանալ. (Էվ պոչ Էօրնէ-նէ) պէճոճ. 3. Էնէյնէ գօմոճ. Էօըէնէկէ. պէյճէ Էրնէ։

Faire կամ Laisser —, ցուցանել. Էօօրնէրէ։

Vu que, որովհետեւ. զի. Էնէնէի. Էնէր։

Voire, վուար, ած. արդարեւ. 2. կամ — même, նաեւ. իսկ. միանգամայն. Էեչէ՞. ահէ՞. 2. գուէ. Էրէ։

Voirie, վուարի, էի. տեսչութիւն, վերակացութիւն ճանապարհաց. 2. աղբեւք. մոխրոց. Էօլ Էոխօտ օճաք նուէրլէրլէ. 2. Էյօճէկէ. Էյ-պրէկէ։

Voisin, ine, վուազէն, էն, ած. մերձաւոր. մօտաւոր. մերձ. մօտ. Էոճէնուտ օլան. Էոճէն։

—, ine, ար. եւ էի. դրացի. երդակից. Էօնէյա։

Voisinage, վուազինաճ, ար. դրացիք. երդակից. 2. մերձաւոր վայրք. 3. մերձաւորութիւն տեղւոյ իրիք. Էօնէյա։ 2. Էոճէն Էերլէր. 3. Էոճէնէկէ։

Voisiner, վուազինէ, ը. յայց ելանել. դրացեաց. Էօնէյալար Էօրէն-չէյէ Էկիճէ։

Voiture, վուարիւռ, էի. սայլ. կառք. դեսպակ. պատգարակ. նաւ. 2. բեռն. աղխամարիս. 3. բառնարեն կրելն. տանելն (զմամառս, զմարդին)։ Էն-ե ուրպաճ. ուրպաճ Էօչլա։ Էնճէկէրէ. Էայճէ. 2. Էն-ե։ 3. (մալ, Էնաճ) Էուէլմա, Էեօնիւրիւճ։

Lettre de —, բեռնագիր. Էն-ե Էեչէկէրէճ։

Voiturer, վուարիւռէ, ն. բառնալ, կրել, տանել զբեռնիւռ (սայլիւ, նաւու, գրաստու). 2. տանել զոր կաճօք. (ուրպայլու, Էայլալու, պորէիէրէ) Էէօնիւրմէ։ Էուէշմէ. 3. պէյճինի ուրպայլու Էեօնիւրմէ։

Voiturier, վուարիւռիէ, ար. բեռնաւարձ. սայլաբդ. գրաստապան. Էն-ե Էուէլօշճը. ուրպաճը. գոհերճը։

Voiturin, վուարիւռէնի, ար. Չորեւրդ. Չորեւրդ. կառապետ. 2. վարձակառք գոհերճը. ուրպաճը. 2. Էրբա ուրպաճը։

Voix, վուա, էի. ձայն. բառ. 2. հայիւն (չան). 3. երգիչ. երգեցիկ. 4. Էնէյուճ. 5. քուեայ. վիճակ. 6. կարծիք. միտք. 7. ձայն դրդուճ. ազդեցումիւն. խորհուրդ. խրատ. ուռ. ուրա. 2. հաւատ. 3. Էուէնէրէ. 4. Էնէյիճի. 5. գոռալ. 6. Էշալ։

Vocation, վօփոսիօն, էփ. կոչումն. 2. միաուխթիւն. յօժարութիւն. տպղանդ. չորընչ. փոյ. էհմա՛. 2. մէյն. էսխէփսաք։

Vociération, վօսիֆէռասիօն, էփ. գոչիւն. աղաղակ. բարբառ աղաղակի. պօղըրըն. հայիըրըն. պօղըրտուած սէօյլէնէլիքն սէօղ։

Vociférer, վօսիֆէռէ, ն. բարբառել ցաւմամբ. աղաղակել. էօփ էլէ սէօյլէմէփ. պօղըրմաք. հայիըրմաք։

Voen, վէօ, ած. ուխտ. ուխտադրութիւն. 2. նուէր, ընծայ ուխտի. 3. քուէյ. վիճակ. հաւանութիւն. 4. փափաք. սէնչանք. ցանկութիւն. ուխտ. ահք. նէղը. 2. էհքա. փէլէթէլ. 3. քօռ. րէղա. 4. արդիւ. հէվէ։

Vogue, վօկ, էփ. մղում, շարժումն նաւու ի ծիածայրութիւնէ. 2. համբաւ. հռչակ. անուն բարի. 3. արդի սովորութիւն. ընդունելութիւն. փէյրէփ էէփէրքէն քօյըղըն կիլմէսի, սօլամմասը. 2. իլիկտօր. ապ. լան. 3. ֆօրա. մոքտօռլը՛ք։

Voguer, վօկէ, ն. յառաջ մղել, շարժել ծիածայրութեամբ. 2. նաւել. նաւարկել. հնրձաւլ նաւու զձով. 3. ղեկավարել. ծիածայրել. փէրքէփ չէփէրքէփ էլէրէն կիլմէփ. 2. կէզ կիլմէփ. կէզ պէնէլ էռըղա կիլմէփ. 3. փէրքէփ չէփմէփ։

Vogueur, վօկէօռ, ած. ղեկավար. նաւավար. փէրքէփ չէփիճի։

Voici, վուասը, նխ. ահա. առ աւասիկ. ահաւասիկ. իլիւ։

Voie, վուա, էփ. ճանապարհ. շաւիղ. պողատայ. ուղի. փողայ. 12. անիլսպիտ քնդ մէջ երկուց անուց կառուց. 3. հետք (կառուց). 4. հետք, շաւիղ (երէսի). 5. ճանապարհ. հնարք. միջնորդ. 6. ատյլ մի. բնաւն ատյլէ միսլ. էօլ. 2. էփէ ընէփէրլէփ ուրուը. 3. (ուրտա) էլէ. 4. (ավ հայհանը) էլէ, էօլա. 5. էօլ. լուրք. 6. պէր ուրտալըէ. պէր ուրտա էէփէ։

Être à bout de —, ապառել հնարից. լուէփ ընէփհնէփ։ — **d'eau**, երկաւ պյլ ջրայ. էփէ ֆօվա ատա։

Voilà, վուալա, նխ. ահա. ահաւանիկ. ահաւադիկ. իլիւ։ **Ne — t-il pas qu'il se fâche sans sujet**, ատյլ չարմանք ատն են զի անդէն ցաւնաւ վայրապար. պէր փէ հիլ պէր աէպէռիլ ֆըզմաքն ճը։

Voile, վուալ, ած. քող. պատրուակ. ծածկոյթ. 2. շղայնաւոր. տեղ. խլատեղ. 3. վարագոյր. արահակ. 4. պատրուակ. պատճառանք. քող. բարբառ. էօրնիփ. հիճաղ. վէլը. 2. ընէլ. ընէլպէնէփ. 3. փէրքէփ. 4. պէհռէնէփ. մահանա։

Voile, վուալ, էփ. առագաստ (նաւու). 2. նաւ. էէլէնէն. 2. կէզ. ֆայբէփ։ **Mettre à la —**, առագաստ պարզել երթալ. էէլէնէն ալըղ կիլմէյէ պուլմաք։ **Faire —**, նաւել. նաւարկել. կէզ կիլմէփ։ **Y donner à pleines voiles**, յանձն առնուլ, միջամուխ լինել յամենայն արտէ. պէրիէն էէրքէփքէն ֆապուլ կիլմէփ։

Voilé, ée, վուալէ, ած. առագաստակալ. էէլէնէլէնմիշ. էէլէնէլի։

Voiler, վուալէ, ն. պատել. քող արկանել. 2. ծածկել. առագաստել. ճամբորդել. էօրնիփ. փէրքէփ չէփիճ ֆափմաֆ. 2. կիշլէմէփ. էօրնիփ. փէրքէփ չէփիճ ֆափմաֆ. 2. կիշլէմէփ. էօրնիփ. ֆափմաֆ։

բանակի)· (օբսո-պա) ջախ-ջախ, նաֆաֆա առնան։

Vivant, ante, վիվան, ան-տ, ած· կենդանի· առ· պիր։

Un —, այր հաստատամիտ, անկեղծ-ջղաւկ· քաջասիրտ· քաջասրտաբար ֆիլի ունեցող։

Bon —, բնակեր բարեբարոյ, գութարեր· լուին, շատ ողջոյնաբեր։

Mal —, այր խառնագնաց· հեվոյի խոխոջ նեֆոք ընող առամ։

Du — de, կենդանեաւ (ուրուք)· (պիրի-ինին) առջևը-ղընդա։

De ma vie vivante, ի կեանս իմ· քնաւ· երբեք· ետրի-մոք· առլա։

Vivat, վիվատ, կեցցէ· ետա-լա՛· պին ետալա։

Vive, վիվ, էփ· վիշապա-ձուկն· զարհուրելի· պիր նիվ առ-ֆա-րա պեօյի-փիւ-յին-պոք պենիլ պա-լըզը։

Vivement, վիվըման, ի· կենդանաւթիւն· եռանդ-մամբ. հզօրապէս· 2· գգալի օրինակաւ· առատիկ· կարի· պիրիվէյլե· հիպոխի էլե· 2· հա-ւ-ինքն· փեա-փին· ըզե։

Vivier, վիվիե, ար· ձկնա-տեղանք· աւազան ձկանց· պա-լըզի հավա-զա։

Vivifiant, ante, վիվիֆիան, անդ, ած· կենդանատար· կենա-րար· պիրիլիթիչ· հոյաշնոր-հիչ։

Vivification, վիվիֆիքա-սիօն, էփ· կենդանատարու-թիւն· կենդանագործու-թիւն· պիրիլիմե· առջլիմա։

Vivifier, վիվիֆիե, ե· կենդանացուցանել· կեցու-ցանել· 2· զօրացուցանել· արծարծանել· պիրիլիմէ-փ· առջ առֆլամաֆ· 2· ֆա-վիվիլիքն-պիրմէ-փ· ճան վիրմէ-փ։ [te.

Vivifique, ի· Vivifiant, an-

Vivipare, վիվիբար, ած· կենդանածին· պիրի պուղա-բան· ֆավրա-լոյան։

Vivoter, վիվոտե, ե· կեանս վարել· կեաղ հիբուֆ-եամբ· ինչինմէ-փ· ոֆֆիլանէ ետալամաֆ։

Vivre, վիվը, ե· կեաղ· լինել կենդանի· 2· կաղ· ճեաղ· 3· անանել· կերակրել· 4· գնալ· վարել· ետալամաֆ· առղ օլմաֆ· 2· փառմաֆ· ֆալմաֆ· 3· պետ-քինէ-փ· ինչինէ-փ· 4· ինիէ-փ· վարընմաֆ։ — de ménage, կեաղ խնայ-ուֆ-եամբ· էփուրէյլե ինչինէ-փ։

C'est un vive-la-joie, զուարճ ան է· ըզղ պիր առմ փըր։

Vivre, վիվը, ար· ուտելու-պարէն· կերակուր· անուշ· էյլիքէ-փ· նոֆոֆա։

Vivres, ար· յփ· պարէն· նպար· պաշար· ըզղիր· ն-ֆոֆա։

Vizir, վիզիե, ար· փոխ-արքայ· եպարքոս· վիզիր։

Vizirat, վիզիե-ա, } ար·

Viziriat, վիզիե-ի, } փոխ-արքայուֆիւն· եպարքո-սուֆիւն· վիզիրլի-փ։

Vocabulaire, ղոֆոպի-լե-ա, ար· բառագիրք· ը-ղիմի փիլոզը։

Vocabuliste, ղոֆոպի-լիսթ, ար· յօրինիչ, մատենագիր բառագրոց· ը-ղիմի փիլոզը ֆե-իլլիֆի։

Vocal, ale, ղոֆալ, ած· ձայնաւոր· ձայնական· ոբ-լի-ոբփայի· ոբոբ պայիր։

Vocaux, ար· յփ· ձայնաւոր-ք· աշխարհական ընտրօղ-ք (յե-կեղեցական ինչ ընտրու-ֆիեան)· ֆե-նի-ոբիղիր։

Vocalisation, ղոֆո-լիզա-սիօն, էփ· վարժուաւն առոյ-ձայնից· ոբ-ո փերիֆէ-լիրինէն ֆէղիփ։

Vocaliser, ղոֆո-լիզե, ե· վարձել զառոյձանս ձայնից· վարժել յառոյձանս ձայնից· ոբ-ո փէրիֆէ-լիրինէ ֆէղէ ֆինֆէ-փ։

Vocatif, ղոֆա-թիֆ, ար· կա-չական (հոլով)· նէփայի· հո՛ր-ֆի նէփա։

Vitalité, վէթ-ալ-իթ-է, էֆ. կենդանականութիւն. կենդանութիւն. հոյժն. փրկէ. ապրէ. ապրէլ։

Vitchoura, վիչ-ու-ա, ար. մաշկեակ. փչուփ։

Vite, վիթ, ած. արագ. արագ-արագաշարժ. արագընթաց. ըսփոփ. չէոսն. ընդրկվ։

—, ած. արագ. արագագոյն. ըսփոփ։

Vitement, վիթըմէն, մ. արագապէս. արագ. փութանակի. ըսփոփ. ընդ. անթևչելէ։

Vitesse, վիթէս, էֆ. արագութիւն. ըսփոփըսթ։

Vitrage, վիթրաժ, ար. ապակիք (պատուհանաց). 2. պատուհան. փեղկ պատուհանաց. ճամբար. 2. փեղճիկ գանագը։

Vitraux, վիթրօ, ար. յտ. ապակիք պատուհանաց (եկեղեցւոյ). (փիլիսինէն) պէյէտ փեղճիկը ճամբարը։

Vitre, վիթր, էֆ. ապակի (պատուհանաց). 2. պատուհան. ճամ. 2. փեղճիկ։

Casser les vitres, ոչ ինչ ակն ածել. յանդուգն իւանդ լինել. հին հիճաղ էմիջոթ. անբոյսն անօգուտ օշոթ։

Vitrec, վիթրէք, ար. ջրակաղ կաղար. ծռուկուն ինչ. ասա ըսուլասըս։

Vitrer, վիթրէ, ն. հանդերձել ապակեվոք. պատուհանել ապակիս. ճամ ներթոթ. ճամ ինչիչոթ։

Vitrerie, վիթրըթ, էֆ. ապակեգործութիւն. ապակեվաճառութիւն. 2. վաճառք ապակեաց. ապակիք. ճամճուքը. 3. ճամ ճամինասը։

Vitrescible, ած. Vitrifiable.

Vitreux, euse, վիթրօ, էօզ, ած. ապակենման. ճամ պէնչիր։

Vitrier, վիթրիէ, ար. ապակեգործ. ճամճը։

Vitrière, վիթրիէռ, էֆ. կին ապակեգործի. 2. ապակեվաճառ կին. ճամճը փռըը. 2. ճամճը փռըը։

Vitrifiable, վիթրիֆիէ-ըլ, ած. ջրջնելի յապակի. ճամ օլասր. ճամա փէռնէր։

Vitrification, վիթրիֆիքէ-շիօն, էֆ. ջրջուելի յապակի կամ ի կերպարանս ապակւոյ. ճամա, ճամ ասրքինինք փէռնփէրմէ ներթոթ փէռնմէ։

Vitrifier, վիթրիֆիէ, ն. ջրջել յապակի. ածել ի կերպարանս ապակւոյ. ճամա ներթոթ ճամ ասրքինինք փէռնփէրմէթ։

Vitriol, վիթրիօլ, ար. արջասպ. պաճ. փռըա պօյասը։

Vitriolé, ée, վիթրիօլէ, ած. արջասպախառն. պաճըը. փռըա պօյասը։

Vitriolique, վիթրիօլիք, ած. արջասպական. պաճի. փռըա պօյասա պոյիր։

Vitupère, վիթիւփէռ, ար. ըսասպանք. պարսաւանք. պօղասմա. փընամա։

Vitupérer, վիթիւփէրէ, ն. ըսասպանել. պարսաւել. պօղասմաթ. փընամաթ։

Vivace, վիվաս, ած. երկայնակեաց. 2. երկարասուն. ասան ներթոյան. 3. ասան ախրէն։

Vivacité, վիվասիթէ, էֆ. կենդանութիւն. առոգութիւն. կայտառութիւն. շտապութիւն. 2. ուժգնութիւն. սաստկութիւն. եռանդն. 3. պայծառութիւն (գունոյ) փրկիչ. չէոսիչ. ըսփոփ. ըսփոփ. ասլէ չէոչիչ. 2. հիպոթէն. չիպոթէն. 3. (բնի) փորըսփըրըլը։

Vivacités, էֆ. յտ. թեթեւ եւ անցաւոր յոյզք ցասման. թեթեւ զայրոյք. ներֆին վր ասլ ախրէն ներ։

Vivandier, ière, վիվանտիէ, իէռ, ար. եւ էֆ. ներհովճառ, նպարավաճառ (ի

դէտաչին առնել. ուշ դնել. նիշան ալմաք. նոպատ եղնիլ. պահմաք. 2. կէօզ պչուիլ. պչնիլ եղնիլ. ֆիչիչ ֆօմաք: —, ն. նկատել. դիտել. 2. տեսանել. քննել. հասատաւել. նոպատ եղնիլ. պահմաք. 2. կէօրիլ. ընթիլիլ, ընտրիլիլ եղնիլ. տահկ ֆօմաք:

Visibilité, վիզիպիլիթէ, ին. տեսանելին լինել (ուղղաչիռն եկկղեցւոյ). կէօրիւնիւլիւք:

Visible, վիզիպլը, ած. տեսանելի. երեւելի. 2. յայտնի. բացերես. կէօրիւնիւր. 2. դէլլէ. ալէյհօտ:

Visiblement, վիզիպլըման, մ. տեսանելի օրինակաւ. 2. յայտնապէս. յայտ յանդիման. կէօշ կէօրէ. կէօրիւնիւր պէս ընդ էլէ. 2. ալէյհօտրէ. իշտհէն:

Visière, վիզիէռ, ին. գլխակ կամ պահպանակ երեսաց. երեսք ասպետարտի. 2. տեսութիւն. տեսանելիք. 3. նշան նպատակի ի ծայրս հրացանից. աչերն էիւշ ֆօչմաճից ֆօլիօր կինէր հիւսէսի. պալըէֆ կօնիւ. 3. ֆօվէ՛իի պօղըէսի. կէօշ. 3. ընիֆէֆ սճառնօտ նիչանկէտհ:

Vision, վիզիօն, ին. տեսութիւն. 2. տեսիլ. յայտնութիւն. 3. ցնորք. բանգպուշանք. առ աչօք տեսիլ. կէօրիւլ. կէօրմէ. նոպատհն. 2. վհկ. 3. խայալ. ընհիլտիչ չէյ:

Visionnaire, վիզիօնէռ, ած. ասա տեսլատես. երազատես. 2. գանգաչօղ. բանգպուշօղ. խայալ, փուշ կէօրէն. 2. սայբիլայան. խայալճան:

Visir, տ. Vizir.

Visitandine, վիզիթանտին, ին. հասատաւար ՈՒխտի այցելութեան Մարիամայ. վիզիտէնտէն փընչէն բահկէտ:

Visitation, վիզիթասիօն, ին. այցելութիւն կամ տօն այցելութեան (Մրիամ Կուսին). իւրի պէյօրքն:

Monastère de la —, վէնտասան հասատաւարաց այցելութեան Մարիամայ. վիզիտէնտէն փընչէն բահկէտհ մանասթըրը:

Visite, վիզիթ, ին. այց. այցելութիւն. 2. այցելութիւն. քննութիւն. հարցուփորձ. պէյօրքն. վիզիտա. 2. ապացիրտմա. ընիֆիչ. ընհոֆֆէտա:

Visiter, վիզիթէ, ն. այցել. այց առնել. յայց երթալ. ի տես երթալ. 2. քննել. զննել. տրտնել. պէյօրքն ճիհոտ. վիզիտա ճիհոտ. կէօրմէյէ ընդֆոտ. 3. ընիֆիչ ճիհոտ. ապացիրտմա:

—, ն. այց առնել. քննել. տրտնել. կէփիպ կէօրմէտ. ընիֆիչ ճիհոտ. ապտմոտ:

Visiteur, վիզիթէօռ, ապ. այցելու. քննիչ. տեսուչ. պէյօրքն ճոքն. վիզիտաճը. ֆէֆիչիչ:

Visive, վիզիվ, ած. **Faculté —**, տեսողական զօրութիւն. ֆաւվահիի պաղըրճի:

Vison-visu, վիզօն-վիզիւ, մ. հանդէպ մխիտանց. ֆաչը ֆաչը:

Visorium, վիզօրիօմ, ապ. ունելիք ձեռագրոյ (ի տպարանի). (ընտիանէփ) եւ ետղբը ընտիանէրը:

Visqueux, euse, վիսքէօ, ճօչ, ած. մածմանօղ. մատզական. խոփըչֆան:

Visser, վիճէ, ն. պնդել, հատատտել պտուտակաւ. վիճալմաք. պատրմալմաք:

Visuel, elle, վիզիւէլ, ած. տեսողական. տեսութիւն. պաղըճի. նպատի. կէօրմէյէ պաչէր:

Vital, ale, վիթալ, ած. կենդանական. կենսական. կենդանական. կենդանատու. կենդպանատպահ. ճօմրէ ճոխատա. հայոխի. հայոխիպոխչ:

Virgouleuse, վիր-ղու-լեօզ, ն. փայլատամնձ. ագգ ինչ ձմերակաճ տանձի. տիր նեվ տատ-ղատ գըռ տրամագատ:

Virgule, վիր-ղիւլ, ն. գրակետ. գրատիպ. *տատրակետ. ճիզմ. պատ ղուրչ նօթիտ (,):

Viril, ile, վիր-իլ, ած. տղատուական. տղրական. տղատիճան. տատնացի. տատնի. երբ մախատատ. պէ-փէ-րէ. երէփէչ փոչէր:

Virilement, վիր-իլըմո, մ. տղրատար. տատնատար. տատնատպէտ. երէփէ ինպէ. երբ ինպէ. մէրփոնի:

Virilité, վիր-իլիթէ, ն. տղատիճան. տղրատիճան. տատնատիճան. Հատատկ տղրական. երէփէչիթ. պատ-ղատ-պէչեղ:

Virole, վիր-օլ, ն. օպ (երկաճի, պղնձի). փէ-ղէ-փ հատիճըն:

Virolé, ée, վիր-օլէ, ած. օպատար. տղատրդան օղիտ. հատէ-ղը. տներ բէնփէ հատէ-ղատրը օլտն:

Virtualité, վիր-թի-ատիթէ, ն. զօրատիճնական. ֆո-վիճ:

Virtuel, elle, վիր-թի-էլ, ած. զօրատիճական. ֆո-փոփէր:

Virtuellement, վիր-թի-էլըմո, մ. զօրատիճամբ. ֆո-վիճին:

Virtuose, վիր-թի-օզ, ար. եւ ն. յատղազակ, Հատատար ի գիզէցիկ տրատատատ (մատատանգ յերատժշատատիճան). ֆի-ան-անի ղիրիֆիճիղ (խատատ ֆատ-ֆի-տյտ) ֆէղրիկպի փէղ:

Virulence, վիր-ու-ղատ, ն. ճատատատրատիճն. ժանգատրատիճն. ղիճիրղիթիթ:

Virulent, ente, վիր-ու-ղան, ած. ճատատատր. ժանգատատր. ժանատագտրծ. ղիճիրղէ:

Virus, վիր-ու, ար. ժանգ. ճատրն. ճատրատիճ. ղիճիրղ. երիճ:

Vis, վիս, ն. պտատատատկ. վիտա. պտատրմ:

Visa, վիզա, ար. տատատատղատն. տատատագրատչմ. ձեռնատգիր. ատահկ. իրմղ:

Visage, վիզաժ, ար. երատաք. գէմք. կերատպատրատնք. տատատիղ. 2. տանձն. մատրգ. երէ-ղ. ղիճրէք. փէ-վիճ. -էրմ. 2. փէղէ. ատամ:

Trouver — de bois, գտատատղէ գգատատն փատկատղ, զատղատատին ճատատփատր. փ-փատ-ղատ-փ-ղը, օտատյը գօղգատ-ղմէփ:

À — découvert, բացօք երատաօք. 2. ատգատատգէտմ. երէ-ղէ- ատ-ղը. 2. տանը ատ-ղէփ:

Vis-à-vis, վիզ-ա-վի, մ. հանդէպ. ի հանդիպատյ. գէմ յանդիմատն. փատրղըտատ. փատ-ղը գէ փատրղը:

— de, նախ. հանդէպ. յանդիման (ատրատք). (գրքի-ինչն) փատրղըտընտատ:

—, ար. հանդիպակաց, յանդիմանակաց ար. 2. հանդիպադատք. փատրղըտատփ ատամ. գրքինչին փատրղըտընտատ տատատրան երատատ օղատրատն փիճէտնք. 2. փատրղը գէ փատրղը երփ փէվ օղատրատճափ հիճնիօվ:

Viscéral, ale, վիս-ե-ռալ, ած. ատկաց. փորատկաց. ընդերքային. գատղըտփղատ-ճախատատ:

Viscère, վիս-ե-ր, ար. ատղիք. փորատիք. ընդերքք. գատղըտփ. գատղր:

Viscosité, վիս-օզիթէ, ն. մատծանատղատիճն. մատատգատկանատիճն. երատղըտնէ:

Visée, վիզէ, ն. նպատգատծ. նպատատակ. կէտ նպատատակի. 2. խորհուրդ. գիտատատղատիճն. գատփըղ. նիղատնիտհ. նիղատ երբի. 2. փիփէր. փատն. փատրատ:

Viser, վիզէ, ղ. նկատատղ. գիտատղ. 2. յատատղ. նպատղ.

բռնութիւն. տաղտկութիւն. ուժգնութիւն. 2. բռնաբարութիւն. հարստահարութիւն. բռնութիւն. փոփոխութիւն. ընթացք. ընթերի. խըզ. 2. ղօր. ճիշդ. ղօ՜ր։

Faire — à la loi, կամակորել ընդդէմ օրինաց. ոչէր նամա՜ս եչէլ մանա վնրմէ։

Violent, ente, վիօլան, անդ, ած. բուռն. տաղտիկ. ուժգին. 2. բռնագրաւիկ. բռնական (մահ). ընթիր. փոփոխուն. ղօրղօ՜ր. խըզուած. 2. ղօրաւէ (խօսիլ)։

Violenter, վիօլանդէ, ն. բռնադատել. բռնագրաւել. ղօրլամաք. ճիշդ ելնէ։

Violer, վիօլէ, ն. բռնաբարել. անցանել ընտ. չպահել. լուծանել. դրժել. 2. բռնադատել, լսկել պկոյս. ընչաա՜ղ ելնէ. ըռա՜նմամաք. պօղմաք. 3. ճիշդին գըզ պօղմաք։

Violet, ette, վիօլէ, էդ, ած. մանուշակագոյն. մօր. պէնէֆշէ րէնկինօք։

—, աբ. գոյն մանուշակի. պէնէֆշէ րէնկիւ։

Violette, վիօլէդ, էդ. մանուշակ. պէնէֆշէ. ճէնէդշէ։

Violier, վիօլիէ, աբ. շահսպրակ. չէպպօ՜յ. չէհպօյ։

Violon, վիօլօն, աբ. քնար չորեքաղեան. 2. քնարահար. 3. բան մը նէզ փոքրիկ. փէման. 4. փէմանէշ. 5. չընդոռնիչ։

Se donner les violons, անձըն գովել լինել. պանծանալ. յօրանալ. էօյէ՜նմէ. պէօպէ՜ըլէնմէ։

Violoncelle, վիօլօն-էլ, աբ. քնար աւազրամնայն. պամբէ՜չէ փէման։

Violoniste, վիօլօնիս-թ, աբ. եւ էդ. քնարահար. փէմանէշէ։

Viorne, վիօ՜ռն, էդ. պատաղիճ վայրի. պէր նէվ պղտիկ։

Vipère, վիբէ՜ր, էդ. քարափժ. 2. պէր օձաքիմ, պատքարէ. էրկէզու. էրկէզու իրլանը. 2. փէփ պէհէրլի չէ։

Vipereau, վիբը՜ռ, աբ. իժակորիւն. կօրիւն քարէզի. էրկէզէփ խռվռռռ։

Vipérine, վիբէրին, էդ. իժախոտ. քարբագլուխ. վայրի կամ կապոյտ եզնալեզու. պէր նէվ ֆէրման. էրկոյնէ խռէօք մովէ լռռն էռռ ոգվէր։

Virago, վիռա՜ղօ, էդ. կին յոգեշահռոսակ եւ առնագէմ. ռզռռն պօյլռ վր էրէփէ փօռվէլէն փռրը։

Virelai, վիռըլէ, աբ. համառօտ բնաոռոսկզի ուխտիւն հնոց Գաղղիացւոց. պէր նէվ մռխլռռռր ըէր։

Virement, վիռը՜մէ, աբ. շրջուածք (նաւու). դարձուցանելը (գնաւ). 2. դարձուցանելը պփոխանակագիր ռռռ. (ֆիդէյ) ընվէրմէ. փօռնէրմ. 3. ճէրօ. փօքէյէ ոխէրէ հնվռլէ էրմէ։

Virer, վիռէ, ն. շրջել. դառնալ. յաձել. փօռնմէ. պօլռլմաք։

— de bord, շրջիլ պէմռռ. պօյրռզը փօռնմէ. ֆէրիմնէ վնվէրմէ։

—, ն. շրջել. դարձուցանել. ընվէրմէ. փօռնմէ։

Vires, վիռ, աբ. յէ. համակինդրոն օղք (ի կնիքս). հնմմէրէկ հռլէռլռր։

Vireux, euse, վիռէօ, էօզ, ած. ֆռւնռւռր. ֆռւնդէյ. պէհէրլէ. պէհէր (էօքռռռռ)։

Virevolte, վիռը՜վռլդ, էդ. շրջան. երթեւեկ. փէվր. պօլռնըզ. կէրէզ կէլմէ։

Virevousse, վիռը՜վռռռ, Virevouste, վիռը՜վռռռդ, } էդ. շրջան. փէվր. փօռնէ՜ր։

Virginal, ale, վիռ-ժինռլ, ած. կուսական. կուսութեան. պէրէզլի. պէրէզլէյնէ ճ-բնռռլէնէ։

Virginité, վիռ-ժինէդէ, էդ. կուսութիւն. պէրէզլէ։

ցախով. ուրուխայնի խորխոճ ելնել։

Vinaigrette, վինակոթ, իգ. հասկ ունեցող քացախոց. 2. մեծ հասկավոր քացախով. 3. սայլակ երկանիւ. ուրուկ սուղաոր. 2. ուրուկ սուղաոր խորխոճայի ելի. 3. իւրի խուրձուկ ել սրոգաոր։

Vinaigrier, վինակի, սր. քացախագործ. քացախավաճառ. 2. սրուակ քացախոց. ուրուկ. 2. ուրուկ վնասիչ. փոշիի. 2. ուրուկ գործ։

Vinaire, վինակ, ած. սր. (անօթ) գինուոյ. վնջոց (փոշտրը)։

Vindas, վինտաս, սր. աշխատող. պօճաքցող։

Vindicatif, ive, վինտիքտիվ, իվ, ած. վրէժխնդիր. թինահատուցող. սխակալ. եօթուքիը. պարկեշտ խոհեմ. պարկեշտ։

Vindicte, վինտիքտ, իգ. La — publique, հասարակաց վրէժխնդրութիւն յանցանաց. ամենքին ինքիքը։

Vinée, վինե, իգ. սպանկութիւք. պոշ պօշտաճ։

Vineux, euse, վինէօ, էօշ, ած. գօրաւոր, բարկ, ասաւիկ (գինի). 2. գինեհամ. գինեհաս. 3. գինեգոյն. գինեանման. փէռֆին (վնջոց). 2. վնջոց ելեվնիլ. վնջոց փօֆտաճ. 3. վնջոց րնուլ. վնջոց իշմիշլիը։

Vingt, վին, ած. քսան. 2. քսաներորդ. 3. քսաղամ անգամ. քսաղամ. իրիկ. 2. իրիկնուն. 3. չօք տէրրէք. չօք։

Le — du mois, քսաներորդ օր ամսոյ. այգն իրիկուն. այգն իրիկնուն ին։

Vingt et un, քսան եւ մի. իրիկ պէր. պէր նէվ տաղէտ օյունաճ։

Vingtaine, վինտէն, իգ. քսան մի. քսան. քսանեակ. իրիկ ընդ. իրիկ։

Vingtiéme, վինտիէմ, ած. քսաներորդ. իրիկնեայ։

—, սր. քսաներորդ մաս. իրիկնեայ հինաճ։

Vinification, վինիֆիքասիօն, իգ. գինեգործութիւն. վնջոցիլեի. վնջոց խոփմաճ։

Viol, վիօլ, սր. խարդաւանութիւն. ապականութիւն կուսի. փըղ պօշմաճ։

Violacé, ée, վիօլասե, ած. մանուշակագոյն. պէնէֆշէ րենկ. պէնէֆշէ րենկնէ ելոր։

Violat, վիօլա, ած. սր. (չարաբաղ) ի մանուշակէ. մանուշակախառն. պէնէֆշէ(վնջոց). պէնէֆշէիլի։

Violateur, trice, վիօլատէօռ, տրիս, սր. եւ իգ. քանաքաղիչ. լուծիչ. քակիչ. յանցաւոր. (փանտանկրը) ընդհմայն, սուֆլամայն. ընճաաոզ էտէն։

—, սր. խարդաւանիչ. ապականիչ կուսի. փըղ պօշտաճ։

Violation, վիօլասիօն, իգ. յանցութիւն. լուծումն (օրինաց). քանաքատրութիւն. 2. խարդաւանութիւն. խոտան. (ընկոպիհ) ընդհմայն ընճաաոզ. 2. փըղ պօշմաճ։

Violâtre, վիօլատր, ած. մանուշակագոյն. հաբեայ է մանուշակ. պէնէֆշէ րենկ. պէնէֆշէ րենկնէ ելոր։

Viole, վիօլ, իգ. ջնար. քնար. վին. փէմանչէ։

Violement, վիօլման, սր. յանցութիւն. լուծումն (օրինաց). դրժումն. 2. խարդաւանութիւն. ապականութիւն կուսի. խոյտ ընճաաոզ. (ընհմպիհ) ընդհմայն. 3. փըղ պօշմաճ։

Violemment, վիօլաման, մ. քանաքատր. ասաստիկ. ասիպտիղր էլ. ընտրէլ էլ. էրեք ելոր։

Violence, վիօլան, իգ.

պահ. 2. ա–ընդհատաբար, նա–յելբէ պէր ընդրջ ելէ. բեզա–կիի էլէ. 3. խելբեզի. խա–ռնելէյէ. 4. փեռնէ:

Vilebrequin, վիլբռ–քէկէ, ար. գործ. չափակ. գայլի–կոն. պտրզա:

Vilement, վիլբմէ, ած. անարգաբար. անարգ օ–րինակաւ. ալէտէ պէր ընդրջ էլէ. հոփէրանէ:

Vilenie, վիլբնէ, էէ. ազ–ատզաբար. 2. նախատինք. ամչնալի. 3. գարշահա–նաբար. պղծութիւն. 4. կծծութիւն. ագահութիւն. 5. անարգութիւն. անարգ գործք. 6. յոռի, անառակ կեղտակուր. փեռնէ. մոռթոր–լբէ. 2. ոչինչ ոգեւոր ակօշ. խօրտոս. 3. փեռ ակօշիր. ֆոհէլէ. 4. իլյբշլբէ. խո–ռեռնէ. 5. ալէտէլբէ. ալէտէ էշ. 6. ֆէնոս, ինշնէ փերթրէ նոֆոֆս:

Vileté, վիլբէթէ, էէ. ան–արգ գինք. նաւագութիւն, անարգութիւն (գնոց). 2. անարգութիւն. գձձութիւն. անպիտանութիւն. վատթա–րութիւն. ալէտէ պեհոս. (պե–հանբն) ալէտէլբէլբ. 3. ալ–բէտէլբէ. պեհոփէլէ. էլէ խօրտոշլբէ:

Vilipender, վիլիբենտէ, ն. խառնել. անարգել. արհա–մարհել. խօրտոս. ալէտէ ա–րմաէ:

Villité, տ. Vileté.

Villa, վիլա, էէ. ամարա–տուն ապարանք. տուն շինի. խոզ կվի. փոյ կվի:

Villace, վիլաս, էէ. քաղաք մեծ եւ ամկուարձաւոր. պե–չի–ս վի կոհափոխ ազ ընհիր:

Village, վիլաժ, ար. գիւղ. շէն. աւան. փոյ. ֆոստոպոս:

Villageois, eoise, վիլա–ժուա, ուազ, ար. եւ էէ. գի–ղացական. շինական. գիղ–ջուկ. 2. գիղական. շինա–կան. փոյէ–. փիհի. 2. փոյէ պոյէր. փոյէ–. փոյէ–յէ պ–ընհաւլէէ:

Villanelle, վիլանէլ, էէ. աղգ մը հովուական. 2. երգ մը կամ նուագ պարու–ցի շինականաց. պէր նէվ լզոան ընէր. 3. փոյէ–ընէրն պէր նէվ խօրս հովս:

Ville, վիլ, էէ. քաղաք. 2. քաղաքացի. շհոր. շհոր. 2. շհորէ:

Avoir — gagnée, անել պայզճութիւն ի բանին. լի–նել յապճիուլ ամենայն պժաւարութեանց. հէր պ–շփլոլբ ինձնէ օլմէ:

Villette, վիլէթ, էէ. քա–ղաքիկ. քաղաքագիւղ. աւան. շհորճէ. ֆոստոպոլբէ:

Vimaire, վիմէր, էէ. ձիաս անասունց ի փոխարկէ. հազ–մայպլբ. փոխարկ. պօրս–պան օրմանս օլան փերթր. ֆոյ. պօրս:

Vin, վէ, ար. գինի. 2. զօրութիւն գինւոյ. շէրտ. 3. շէրտ ֆ–վէնի:

— **de trois feuilles**, գինի երիքասաղոյ–է–ն էլուբէ շէրտ:

— **en cercles**, գինի ի տա–կառի. ֆբլբտս օլան շէրտ:

— **d'une oreille**, ազնիւ գի–նի. ալ շէրտ:

— **de deux oreilles**, յոռի գինի. ֆեռնս շէրտ:

Pot de —, ձիր. պարգեւ. շէրպեռլէ. պոխլէլ:

Être en pointe de —, լի–նել գուարճացեալ ի գի–նւոյ. լոբբր փոյնի օլմէ:

Cuver son —, ծածկել գի–նի. ամածկել ի գինւոյ. պէր–խօլը–պոռա ֆէլէմոփ:

Esprit de —, ազի գինւոյ. շէրտս բոհս:

Vinaigre, վինէ–ջ, ար. քացախ. սիրփ:

Habit de —, հանդերձ նուրբ, ծիսեալ. ինճի, խոֆնի բոպա:

Vinaigrer, վինէ–, ն. հանդերձել, համակել քա–

դանի · ողջ · 2 · կայտառ · ա-ռոյգ · կենդանի · 3 · զգայուն · ձ · սաստիկ · բուռն · 5 · կենդանի, պայծառ (գոյն) · տաք · տէրէ · 2 · վերէն · ներքո · ներէ · 3 · հասոյթ · ըստ-ացոյ · ձ · վերէն · ներքինէ · 5 · ուշէն · էտրլոփ (բնոյ) :

Piquer au —, կարի ինն գառնացուցանել · ֆէֆ · ինծինֆ :

De vive voix, ած · կենդանի բարբառով · բերանով · ա-ղբէ ըստ · տիւ ներ :

De vive force, ած · բռնաբար · ուժգին · զօր ասլ · ֆէտրէն :

Vif-argent, վիֆ-արժան, ար · անգին · ձիվ :

Vigie, վիժի, ից · պահպանուելիւն կամ դիտերապահուելիւն ի նաւի · 2 · պահանորդ ի նաւի · 3 · խուզիք · ներփոխ պէտիվից · 2 · ներփոխ տաբան պէտի · 3 · տա ներ · ուշնէտուի ըզեմըզ ֆայս :

Vigilamment, վիժիլամանի, ած · ակնդով · արթնամտութեամբ · տիէնի նոպերեն · ևհինմամ ներ :

Vigilance, վիժիլանս, ից · հսկայութիւն · աչքնայութիւն · արթնամտութիւն · յաղէպութեան · ևհինմամ · տիէնի :

Vigilant, ante, վիժիլան, անդ, ած · հսկայուն · մտադիր · արթուն · տիէնի ուշ · տա-ֆայէնա · տալըմ ներ :

Vigile, վիժիլ, ից · հսկուածն · յառաջընթաց օր (տօնից) · նախատօն · տրէնի (պէր ներ-նաննան) իլերմ ներ :

Vigne, վիներ, ից · արթ · արթատունկ · 2 · այգի · այգեստան · տաս · 2 · գող · 3 · ֆ · Villa.

Être dans les vignes, լինել գինեզէն · ներոզ ըլմամ :

Vigneron, onne, վիներոզ, ըն, ար · ու · ից · այգեպարծ · այգապետ · գողնը :

Vignette, վիներդ, ից · գարդաք (ի գիրս) · զարդանախար · տիճող պէրէտէն · տաս-ներ·

Vignoble, վիներոպլ, ար · այգի · այգեստան · գող · — , ած · (երկիր) այգաւէտ · այգեստանի · գող պէտիվ (ներ) :

Vigogne, վիոկոնյ, ից · ուղտամազի, խոյ ինչ ուղտանման · 2 · ար կամ բուրդ ուղտամազու · ըներ-ներէ · 2 · ըներ-ներէ ներ :

Vigoureusement, վիներէզման, ած · հզօրագոյնապատկիկ · ֆոներվերի իլ · ներոներ · ֆերոն :

Vigoureux, euse, վիներ, ըզ, ած · հզօր · զօրաւոր · բուռն · ապատիկ · ֆոներվերի · ներոներ · ֆերոն :

Viguerie, վիգերի, ից · գաւառապետութիւն · ֆոզոներզերի · ֆերոհիների :

Vigueur, վիներ, ից · ոյժ · զօրութիւն · ուժգնութիւն · ֆոներվերի · զերոհիների :

Viguier, վիգիե, ար · գաւառապետ · ֆոզոներզեր · ֆերոհիր :

Vil, ile, վիլ, ած · անարգ · արհամարհ · խոտան · գձուձ · խօզ · ալտի · հոֆեր · զոյզ :

Vilain, վիլեն, ար · չինական · ապատիկ · ֆերոլիկ :

Vilain, aine, վիլեն, ըն, ած · տգեղ · տձեւ · 2 · անհանգիստ · անհամեղ · յոռի · 3 · գարշ · անպատեհ · գժնդակ · ամօթալից · անպարկեշտ · ի ճնապակար · վատնդապարծ · 3 · կծծի · կղիր · ագահ · ներֆին · տիլինիկ · 2 · բահ-նըզնախօզ · ֆերոն · 3 · ֆի · նալոյզերֆերոլիկ · ասհանգաֆ · նոֆտ · 4 · ղարտըզը · իհհլիֆերի · 5 · ներզիզ · իռֆ :

Vilainement, վիլենման, ած · չինականագոյնս · խոշտանգոյնս · 2 · ամօթալից օրինակաւ · վատաբեմամբ · 3 · կծծութեամբ · ագահութեամբ · 4 · տգեղութեամբ · անմնացութիւն · ֆերոլիներ · ֆ-

ինչ կոչուի ուիճակը ունեցողներուն ուսկից կրնան ելլել ուրիշ ընտրութիւններ։

Vidrecome, վէտրոմ, ած. առաջ. քաժակ մեծ. պէյհոտ ֆոտֆհ։

Viduité, վիտուիթէ, էթ. այրութիւն. պոլոթ։

Vie, վի, էթ. կեանք. կենդանութիւն. 2. կեանք. կերակուր. պիհ. հաց. 3. կեանք. վարք. 4. աղմուկ. աղաղակ. պղտղիւն. պոչիւն. կօմր. հոյսն. կոլամ. 2. նամֆոսք. կէյֆէթ. 3. կօմր. ընկերութիւն. 4. ֆոյէրտը. շամրոն. հոյէըրէլ։

Être de grande —, շատ ուզակ. չօֆ կէնֆէթ։

Être de petite —, սակաւ ուտող. ազ կէնֆէթ։

Faire la —, հացկերոյթ առնել. շուայտել. պզօնուլ. պէյֆերն կրնֆէթ. կէյֆ կրնֆէթ։

Il faut faire — qui dure, պարտ է խնայողութիւն դնել. ճարտարութեամբ կրնֆէլէ։

Pour la —, } ի. ցկեանս.
A la — et à la mort, } կեանս. մինչեւ ցկատարած. միշտ. կօլէ-նճէյէրէք. պէնէոնըն օզնականութիւն. պոյմա։

A —, ի. ցկեանս. կօլէնճէյէրէք։

De la —, ի կեանս իմ։ երբեք. քնաւ. կէմրէնմէք. հիչ. ուալա։

Viédase, վիէտոզ, ած. ծոյլ. ունքեա. պրանուոսիա. ապուշ. ընկոյճ. ահմագ. պէճա։

Viell, Vieux, վիէյլ, վիէօ, առ. ած. **Vieille**, վիէյ, ած. էթ. ծեր. հինօրեայ. հինաւուրց. պառաւ. 2. հին. կանխաւկայ. նախաւար. նամքան. իմիտեան. 2. կօֆ. չօֆպաճէ. ֆոպիմ։

Vieux, ած. ծեր. աչերտ. **Vieille**, էթ. պառաւ. իմիտեան ֆորը. ֆօճա ֆորը։

Vieillard, վիէյլար, ած. ծեր. ծերունի. իմիտեան ապամ։

Vieillerie, վիէյլըճի, էթ. հնաոխք. ցնցաոխք. հին ապառք. 2. հին իմաստք. հին աւադաձք. կօֆէ բառալ. կօֆէ ընդէմ. 2. կօֆէ ֆէնճհառմ. կօֆէ իմիտեան։

Vieillesse, վիէյլէս, էթ. ծերութիւն. աչերտիւթ. 2. նախաւորութիւն. իմիտեանըէթ. 2. կօֆէլէթ։

Vieillir, վիէյլիր, ը. ծերանալ. աչերտիլ. 2. հնանալ. իմիտեալ. փօճամաթ. 2. կօֆէհէթ։

—, ն. ծերացուցանել. իմիտեալ։

Vieillissant, ante, վիէյլիսան, անթ, առ. ծերացօղ. իմիտեալ։

Vieillissement, վիէյլիսման, առ. ծերութիւն. աչերտութիւն. 2. հնութիւն. իմիտեանըէթ. փէրլէթ. 2. կօֆէլէթ։

Vieillot, otte, վիէյլօ, օթ, առ. ծերական. ծերոյ. իմիտեան. իմիտեանըէթ (ասորին)։

—, առ. եւ էթ. ծեր. պառաւ. իմիտեանըէթ ապամ. ֆօճա ֆորը։

Vielle, վիէլ, էթ. Չնար աղաւաղ. ոչի նէվ ընկերակից։

Vieller, վիէլէ, ը. հարկանել զՉնար անաւաղ. 2. յաղագղել. ի ձիպ արկանել. ընկերակից կամ զուգակից չուիտէ. 2. կէճէրընկէթ. ասղնիմէթ։

Vielleur, euse, վիէլէօր, էօզ, առ. եւ էթ. Չնարահար. ընկերակից կամ զուգակից չուլըճը։

Vierge, վիէրժ, էթ. կոյս. կաւատն. 2. կոյս. մին յերկաւատեան կենդանեաց. 3. անդարձ (երկիր). անխառն. զաւտ. անաղտուտ. պէկէր. ֆըզ. 2. ակամայէն. 3. հին էլէնէրլէրտը (ծօֆըրտէ). ասուիք. ֆորըլըֆորըզ. ընկոզ։

Vieux, տ. Vieil.

Vif, ive, վիֆ, իվ, ած. կեն-

մաղ, ած. յոռեգործ. թերուժ. թեամբ. պէտ խօշ եւ ։

Vicieux, euse, վի-սիէօ, էօզ, ած. թերակատար. յոռի. անաւասար. 2. անառակ. զեղծ. լկտի. ֆօռօ-բրիէզ. պէտ խօշլօ. խօշլօռ. 2. նեղ-ի ծառի. լիհվիէլ ։

Vicinal, ale, վի-սինալ, ած. (ճանապարհ) կողմնական, գերգիւղական. վիօյ (ի-օլ) ։

Vicissitude, վի-սիս-իդ-իւտ, էդ. յաջորդուժիւն. փոխանակուժիւն. 2. փոփոխականուժիւն. անհաստատուժիւն. նվիզեր իլ եէ իէ-ի-ֆ-պատիէնս. 2. պիէբրուէզ. բնհվիվ ։

Vicomte, վիկօմթ, սր. փոխանակ կոմսի. գերակոմս. փի-սի-ֆ փօնթ ։

Vicomté, վիկօմթէ, էդ. գերակոմսուժիւն. փի-սի-ֆ փօնթէ ։

Vicomtesse, վիկօմթես, էդ. կին գերակոմսի. գերակոմսի տիկին. փի-սի-ֆ փօնթես կհվի. փի-սի-ֆ փօնթէսս ։

Victimaire, վիկթիմէր, սր. սպասաւոր զոհարարի. զոհհասպաս. զոհհասպան. ֆօրբան հազբոյնը. ֆօրբոն իզբնիի. ֆօրբոնը կօզ-պի-բէն ։

Victime, վիկթիմ, էդ. զոհ. պատարագ. ֆօրբոն. ֆիֆս ։

Victoire, վիկթուար, էդ. յաղթուժիւն. 3. դիք յաղթուժեան. իհնդ. ֆիրհ. 2. ֆիրհ իլհհ ։

Victorieusement, վիկթօ-իէզ ըմ, մ. յաղթաբար. ժեամբ. իհնդիրհ ։

Victorieux, euse, վիկթօ-իէօ, էօզ, ած. յաղթօղ. յաղթական. իհնդիրհ. ֆիրհ. զազ ։

Victuaille, վիկթուայլ, էդ. պարէն. նպար. պաշար. իհ-յիհէ. նաֆթա ։

Vidame, վիդամ, սր. զօբասպէս թեմի եպիսկոպոսի ատրաք. էկճեռազ պերտրէզ ։

Vidamé, վիդամե, սր. զօ-

Vidamie, վիդամի, էդ. յրա-պետուժիւն թեմի եպիսկոպոսի ատրաք. էկճեռազ պերտրէզ ։

Vidange, վիդանժ, էդ. թափուժիւն. գատարկուժիւն. պօլնիա. 2. գատարկուժիւն. պօլնիա. 2. պօլ-ճա-է. պօլ օվա ։

Vidanges, էդ. յէ. ազատեցուժիւն. աղբեւաք. 2. գալտան ծնընդականաց. գ-ւրտ-բլէ-ի-ա-ժ. 2. լօհ-ա-ա-ա-ի-ա-ժ ։

Vidangeur, վիդանժօռ, սր. մաքրիչ կոյանոցաց. լ-ա-ի-ա-ժ ։

Vide, վիդ, ած. գատարկ. թափուր. սին. ունայն. պօլ-խ-ա-ի ։

—, սր. գատարկուժիւն. գատարկ վայր կամ անկըր-պետ. 2. էհ-ուժիւն. ունայնուժիւն. ընդունայնուժիւն. 3. ամօգ վայր. պօլ իէր. 3. հնդ-ի-ա-ի. պօլ-ճ-ի. 2. հնվ-ա-ա-ի, պօլ իէր ։

A —, գ. գատարկ. ատ-նային. պօլ ։

Vide-bouteille, վիդ-պու-թէյ, սր. ամպատաւուն ատպարանք մեռոյ ի քաղաքն. վիհիր խ-ա-ի պա-ի-ի-ի-ա-ի ։

Vider, վիդէ, ն. գատարկացուցանել. թափել. ի բաց հանել. 2. ծակել. 3. թափուլ. լքանել. 4. հանել ի դուրս զիսորոսիս. 5. ի գլուխ հանել. կատարել. վախճանել. բամնդակել. պօլնիա-ի. 2. դնլել. 3. պատ-ի-ի-ի-ի. ի-ի-ի. 4. պա-ի-ի-ի-ի-ի-ի. 5. պ-ի-ի-ի ։

Vidimer, վիդիմե, ն. համեմատել. ատաղել. բա-պերա- ի-ի-ի ի-ի-ի-ի-ի-ի ։

Vidimus, վիդիմուս, սր. տեսաք. վկայութիւն հաւատարմութեան. պէր հիսցճի-

Vicairie, Վիքէրի, իգ. տեղական եկեղեցական. փոխանորդություն. տեղական եկեղեցական. Վերին նախնի վիճակներ տալիք։

Vicarial, ale, Վիքարիալ, ածական. փոխանորդական. տեղական. տեղական եկեղեցական. Վերին նախնի վիճակներ տալիք։

Vicariat, Վիքարիա, արական. տեղական եկեղեցական. փոխանորդություն. 2. տաճարան, վիճակ տեղական եկեղեցական. Վերին նախնի վիճակներ տալիք։ 2. Վերին նախնի վիճակներ տալիք։

Vicarier, Վիքարիէ, ն. վարել զպաշտոն տեղական եկեղեցական. Վերին նախնի վիճակներ տալիք։

Vice, Վիս, արական. պատասխանություն. իրավունք. 2. յանցանք. սխալանք. 3. սխալություն. վատնություն. իրավախախտություն. իրավախախտություն. 4. զեխություն. անառակություն. Վերին նախնի վիճակներ տալիք։ 2. վատասիրտ. 3. պակաս խաղ. 4. իշ ի- իշխի. ոչ ինհնի։

Vice-amiral, Վիս-ամիրալ, արական. փոխանակ ծովակալի. երկրորդ ծովակալ. 2. նաև փոխանակի ծովակալի. վիճակներ տալիք։ 2. վիճակներ տալիք Վերին նախնի։

Vice-amirauté, Վիս-ամիրօթէ, իգ. պաշտոն փոխանակի ծովակալի. երկրորդ ծովակալություն. վիճակներ տալիք Վերին նախնի։

Vice-bailli, Վիս-պայլի, արական. երկրորդ պատասխան. փոխանակ ատենակալի. նահիյ ընտրելի Վերին նախնի։

Vice-chancelier, Վիս-չանսելիէ, արական. փոխանակ ատենադպրի. երկրորդ դիւանադպիր. փլեան ինքնին Վերին նախնի։

Vice-consul, Վիս-գոնսուլ, արական. փոխանակ լուծելի. գոնսուլ Վերին նախնի։

Vice-consulat, Վիս-գոնսուլա, արական. փոխանակություն

լուծելի. պաշտոն փոխանակի լուծելի. գոնսուլ Վերին նախնի։

Vice-gérant, Վիս-ժերան, արական. փոխանակ տպատակալի. երկրորդ գործակալի. Վերին նախնի. Վերին նախնի նահիյ ընտրելի։

Vice-légat, Վիս-լեգա, արական. փոխանակ(եկեղեցական) պատասխանի. Քահանայապետի. երկրորդ պատասխան Քահանայապետի. Իմ ծանոթ ընտրյալ Վերին նախնի։

Vice-légation, Վիս-լեգասիօն, իգ. փոխանակություն պատասխանի (ի տէրտեսանէ եկեղեցւոյ). (Իմոմ ինչ Վերին նախնի) Վերին նախնի։

Vicennal, ale, Վիսէննալ, ածական. քսանամեայ. Վերին նախնի։

Vice-présidence, Վիս-փրեզիտանս, իգ. փոխանակ պահերիցություն. երկրորդ պահերիցու. Վերին նախնի ասպրի ինձ Վերին նախնի։

Vice-président, Վիս-փրեզիտան, արական. փոխանակ պահերիցու. Վերին նախնի, արական. փոխանակ արքայի. փոխարքայ. Վերին նախնի։

Vice-reine, Վիս-րէն, իգ. տիկին փոխարքայի. Վերին նախնի։

Vice-roi, Վիս-րուա, արական. փոխանակ արքայի. փոխարքայ. Վերին նախնի։

Vice-royauté, Վիս-րուայօթէ, իգ. փոխանակություն արքայի. փոխարքայություն. Վերին նախնի։

Vice-sénéchal, Վիս-սենեշալ, արական. փոխանակ դիհկան. նահիյ ընտրելի Վերին նախնի։

Vice-versâ, Վիս-վերսա, ած. ընդ հակառակն. փոխադարձաբար. Վերին նախնի։

Vicier, Վիսիէ, ն. եղծանել. անհաստատ, Վերին գործել. պղծոտ. Վերին նախնի։

Vicieusement, Վիսիէզման-

գբօա · ինձ ատաչինբան · ինք-ո-ֆոփ չեչնիրե ֆիփիր ֆօչան · 2 · պօչ չեչնիր իև եչնինեն ։

Vêtir, վետիռ, ն · պգեցուցանել · ագուցանել · 2 · պգենուլ · ագանել · կեչտիրվել · 3 · կեչվել ։

Se —, յ · պգենուլ · ատկանել զանձամբ · կեչվել ։

Veto, վետօ, ա · ատգելում · ատգելուած · իրաւունք ատգելոյ · ինձ կոփրին ։

Vêture, վետիռ, ին · ազեցուածք (կրօնաւորի, հաւատաւորի) · (բահիպ, բահիկ) կովոզը կեչինվել ։

Vétusté, վետիւսթե, ին · հնութիւն · կոփնիւ ։

Vétyver, վետիվեր, ա · տունկ ինչ ատգնապահ ատեմուամբ · բոպոյը կոխօտ չմուշըրը ֆոտրտան ասֆլոյան պիր նեվ ֆիման ։

Veuf, euve, վեօֆ, կօվ, ած · այրի (այր ու կին) · 2 · ֆիափուր · վրիպեալ · պոռ (կրփեր, ֆոռը) · 2 · ֆահիռոմ · պրոֆըսիէ ։

Veule, վեօլ, ած · թոյլ · լուծեալ · ատկար · 2 · (հող) կարի թեթեւ · 3 · (ոսա)նուրբ ու գիւրակոր · կեվնիր · ֆովվեխնիչ · 2 · ինչ կոֆինֆ (ընօքրաֆ) · 3 · ինձ վր ֆօլոյ եչնինեն (պոլ) ։

Veuvage, վեօվաժ, ա · այրուիթիւն (առն ու կնոջ) · պոռլոֆ ։

Veuve, վեօվ, ին · այրի (կին) · 2 · կակաչ սպիտակաթառն ու մանուշակապոյն · պոռ (ֆալը) · 3 · պեյազ վր ինձիֆիր բինդիլ լավ նիչեչի ։

Vexation, վեքսասիօն, ին · հարատահարութիւն · կսկանք · ընեպրի · եղնչեն վրդ ։

Vexatoire, վեքսատուար, ած · հարատահարական · նեղիչ · ընեպրի իր օլան ։

Vexer, վեքսե, ն · հարատահարել · կսկել · ընեպրի ինձ · եղնչեն վրդ ։

Viabilité, վիապիլիթե, ին · կենդանացուիթիւն · կարողուիթիւն կելլոյ · առողջուիթիւն · եալայապիլըֆ · եալտա գապիլէյենի · ապըլըթ ։

Viable, վիապլը, ած · կենդանացու · կարող կելլոյ · առողջ · եալայապիլէր · ապը ։

Viager, ère, վիաժե, եր, ած · ցկեանս · կենօք չափ · մինչեւ ցանապանը · եօլխանճիյեփ · եօրինէն ոչեպչի- ֆոպոր ։

—, ա · հաս ցկեանս · ֆոյփ հայոն իր օլան իրապ ։

Viande, վիանտ, ին · միս · չաղիղ · 2 · կերակուր · եղ · 3 · եգիփ · ֆառ ։

— blanche, միս հաւուց, ճապարոյ, արճուց · ֆառոֆ, ապա ֆովչանը, փանա եղիր ։

— noire, միս նապաստակի, վարազի · ֆովչան, եապան պօնապտա եղիր ։

Grosse —, չխար եւ արջառ· միս ապանգանոցի · ֆօյան վր ըղըր · ապխանճ եղիր ։

Menue —, հաւք · միս հաւուց· ֆոռչ եղիր · ով եղիր ։

Viander, վիանտե, ն · արածել · ճարակել · օրնամոֆ ։

Viandis, վիանտի, ա · ճարակ· արօտ երէց · օրնոֆ · օրնոֆ ։

Viatique, վիաթիֆ, ա · պաշար · պարէն ճանապարհի · 2 · վերջին թոզակ · եօլ նոֆոֆոռը · եօլ եսրճըլըը · 2 · ան եսխօփ եօլխոմ ապաընգոս ալընան ֆոռփառ ։

Vibord, վիպօռ, ա · ծնօտ, չրջանակ նաւու · ինֆ ինդրը, ֆօրֆոռնռռ ։

Vibrant, ante, վիպռան, անթ, ած · երերօղ · ապլանան ։

Vibration, վիպռասիօն, ին · երերում· ճօճանք· ապլանում ։

Vibrer, վիպրե, ն · երերել · ճօճել · ապլանոֆ ։

Vicaire, վիքեռ, ա · ֆոխանորդ · տեղապահ · աշխատակից · վրինչ ։

բանք · Կշի լաճախութիւն խոխոչ հեւոտիլեւոտ ծ–տեղերուլեւ ֆոնէյեէ–ւ · 2. ինուիր · ապար ։

Vespériser, վէ–բէ–ռիլէ, ն. կշտամբել · աստակածծ առնել · ինուիր վերծի · ապրլանք ։

Vespétro, վէ–բէ–տռօ, ար. համեմօղի ինչ · պիր նէվ բռնֆիռ · պիր նէվ ամերիկի ։

Vesse, վէռ, էյ · փուք անձայն · վռռուկ իել · վռռուկ ռռռռռֆ ։

Vesse-loup կամ Vesse-de-loup, սունկն ինչ · պիր նէվ մանիաք ։

Vesser, վէ–ռ, լ · փուքս անձայնս արձակել · վռռուկ իել · էբէարձակ ։

Vesseur, euse, վէ–ռօռ, ռօզ, ար · եւ էյ · որ արձակէ փուքս անձայնս · վռռուկ իել · էբէարձակ ։

Vessie, վէ–ռի, էյ · փամփուշտ միզի · առաւուշտ · 2. պաշար · խաղաւարտ (ի վերայ մարթոյ) · ֆռռռֆ · հռլռֆռռլռ · վռռանի · 2. ֆռռպռղճէ ։

Vessigon, վէ–ռիժի, ար. ելունդն ինչ ներքին կողմանն ծնգաց ձիոց · ան պիշնէն պի–ռէլէ–դինով ռռռղռէ ֆռռպռրիշ ։

Vesta, վէ–ռա, էյ · եստա · փարթիկ ինչ աստղ գնայուն · ալ ֆռռ տիկնէն պիր նէվ էյռ ռի–ռէ–ռ պէյռէ ։

Vestale, վէ–ռտալ, էյ · եստեան կուսան · 2. կին, աղջիկ ցածուն · վէ–ռա ելահիներ ռռռռռլան էբէլ · 2. էֆֆերէլէ ֆռրբ, էբէլ ։

Veste, վէռտ, էյ · ֆիեգռնառռ · պարեգօտ արեւելեան · 2. բռճկոնակ · կռնռրի · 3. իռլէ · չքռռռ ։

Vestiaire, վէ–ռիէռ, ար · գգեստատուն · Հանգերձատուն · տուն պատմուճանաց · 3. ծախք հանգերձից (կրօնաւորաց եւ հասարակաց) · խռվող օթոցը · 2. (ռռհիպ խոշոր քահիպեր) խռվողները բռրջ ։

Vestibule, վէ–ռթիւլ, ար · գաւիթ · անդաստակ · մուտ · 2 · անդաստակ լսեկիաց · հայոյ · հռլռռ · ռռհռնլէռ · 2 · ֆռռլռ ռօլռդռճէ ։

Vestige, վէռթիժ, ար · հետք · շաւիղ · 2 · հետք · նշմարանք · նչան · իչ · ի–ռիռ · 3 · իչ · նիշան ։

Vêtement, վէռթմէն, ար · զգեստ · ձորձ · Հանդերձ · արկանելի · ի–ռռ · ռռ · ռռրռռռ ։

Vétéran, վէթէռան, ար · զինուոր կամ պաշտօնատեր հին օրերում, վաստակաւոր · իշխողներին պիտիր, ի–ռէթռր ներեր ի–ռօռ ռանռշդռռ ։

Vétérance, վէթէռանս, էյ · գադարումն ի ծառայութենէ · Հանգիստ ի պաշտամանէ · ի–ռէթռրէէ · օթռռրռէ–լէէ ։

Vétérinaire, վէթէ–ռինէռ, ած · անասնաբուժական · հայկան հէ–ռէ–լէյինէ պռյիչ ։

—, ար · անասնաբոյժ · հայկան հէ–ռէ–ռ ։ fleur.

Vétillard, arde, ա · Vétille ։

Vétille, վէթիյ, էյ · անռռռիք · չնչին իրք · գոյզն ինչ · պռյ նէռռնէ · ռռյն ռյռռն չէյ ։

Vétiller, վէթիյէ, լ · զբօսանուլ, ժամանցառաս լինել անառուեք · 2 · ցուցասնել գժուարութիւնս ի մանր իրս · պէհռռռէ չէյլէր էլէ էչլեռնէռ, չէբէլ ինէլէռռէ · 2 · հէր էլ–չէռ չէյռէ պէր չէ–ռինէյ չէբէարձակ ։

Vétilleur, euse, վէթիյէռ, էռզ, ար · եւ էյ · անռռռիքռռ · ժամանցառ · պռյ չէյլէր էլէ էչլեռնէռ, չէբէլ ինէլէռռ ։

Vétilleux, euse, վէթիյէռ, էռզ, ած · մանրակրկիտ · մանրախոյզ · 2 · անռռռիռռ ·

ած. ուղղաձիգ. ուղղորդ. ֆայմ. ամօթ։

Verticalement, վէր-թի-քալ-ման, ած. կէտ. վերաբեր. ի վայր. ամօթով։

Verticille, վէր-թի-լէ, ար. տերեւք, ծաղիկք ճառագայթաձեւ արձակեալք ի բուն, յոստոց. խոպլավոր խաչաձեւ։

Verticillé, ée, վէր-թի-լէ, ած. (տերեւք) ճառագայթաձեւ արձակեալք. օղաձեւ. խոպլավոր ալեզուզուկ (խոբոխ)։

Vertige, վէր-թիժ, ար. թաւլուկ. գնորք. 2. յիմարութիւն վայրկենական. պահ պեռնիոթ. պահ փոլանմա. 2. լափսա։ կէվէն չէզուզուէ։

Vertigineux, euse, վէր-թիժինէօ, ծօղ, ած. թաւլկալար. պահ փոլանան. պահ պեռնիոնէն պուռիէլա։

Vertigo, վէր-թիկօ, ար. սպառնական քնահաճութիւն. յիմարութիւն. 2. սխտ կառուցուածքեան ձիոց. այծերը խրխէ. պրկուիր. 2. աչ փոփոխութիւն. պէր նէվ աչ իւլէնէլ։

Vertu, վէր-թը, իզ. առաքինութիւն. քաղութիւն. 2. արբութիւն. ցածութիւն. զգաստութիւն (կանանց). 3. զօրութիւն. արուեստիւն. առաքինութիւն. ֆէվէլիկ. 2. իզիկ. խոխ. 3. փովվիր. չէճաան։

En —, ած. զօրութեամբ. ի ձեռն. վասն. փովվիրէլէ. նէլէլէ. իւլէ։

Vertus, իզ. յժ. զօրութիւնք. մին յինն գաւուց հրեշտակաց. վէրէվէրէն պէր պէրիպէ։

Vertueusement, վէր-թիօզմա՛, ած. առաքինութեամբ. առաքինաբար. ֆոչէլիկ իւլէ։

Vertueux, euse, վէր-թիօ, ծօղ, ած. առաքինի. առաքինաբար. 2. առաքինական. ֆոչէլիկճի. 2. ֆոչէլէնիլ։

Vertugadin, վէր-թիւ-գադէն, ար. բարձ ինչ մանեկաձեւ ի ներքոյ հանդերձի կանանց. խոպլ պէրմանա ֆէնթը պէրլ ինօրմ իչլի ֆոբլուրը ֆոլանորլը իոնիզիզլը։

Verve, վէրվ, իզ. ատիճ. եռանդն մուտք. 2. անձնականն հաճոյք. յիմարական, անհեդեդ. յօժարութիւն. եչլի. եչէ. 3. ածոյիկ հաւիօրանըզ իզիկ։

Verveine, վէր-վէն, իզ. աղաւնաթօտ. ակ. ինվէրզին օֆան։

Vervelle, վէր-վել, իզ. օղ ոտից բազէի. շահին ոյզըն ինչիրէնէլ հուլա։

Verveux, վէր-վօ, ար. արձոյլ. ցանց ինչ ձկանց. պէր նէվ պոլէ ուզը ըսէզդ։

Vésanie, վէզանի, իզ. յիմարութիւն. էզուզընէլ։

Vesce, վէս, իզ. վիճն. առնկի ինչ եւ ուտի. պոբլչէ. պոբլչի ֆօպոնա։

Vésical, ale, վէզիքալ, ած. (երակ) փամփշտի միզի. ֆաանկ (պոմբը)։

Vésicatoire, վէզիքատուար, ած. (տպիագնի) պալաթօին. ֆոպոլչէզէ հալա էպէնի (ֆըրհի՛)։

—, ար. խարան. 2. պալար խարանի. ֆէհլիլան ինէբը. 2. ինէբը ֆոպոլչէզը։

Vésicule, վէզիքիւլ, իզ. փոքրիկ փամփուշտ. ինչէ պըռնի։

Vesou, վըզու, ար. հիւթ եզդգան չաքարի. չէպէր ֆոզըզնան էչէրէ չըֆոն ծօղ։

Vesperie, վէսփէրի, իզ. պպզքար վարդապետութեան առաուտուն ախօսաց կամ քժշկաց. 2. առաւ կէտամ

Versant, վեր-սան, ած. գտա-ի վայր. գտա ի թափ. կ՚ելլ. իջա-ւ։

Versatile, վեր-սա-տիլ, ած. յաղթագէտ. դիւրաշրջիկ. փոր-ձուն. կարող գիտութեան։

Versatilité, վեր-սա-տիլի-թէ, ին. յաղթագէտութիւն. ան-հաստատութիւն. փորձ-ուածք. գիտութիւն։

Verse, վեր-սէ, À —, գ. իրարու գէմ դնել. սեր ձիգ։

Verse, վեր-սէ, ած. Le sinus —, շրջեալ ծոց (ան-կիւն). գլոր նիւ ելեալ։

Verseau, վեր-սօ, ած. ջրհոս (կենդանակերպ). գերէզ։

Versé, ée, վեր-սէ, ած. փորձ-ուած. անգլեակ. ալեալ. կ՚հլի երգող. վարժ։

Versement, վեր-սըման, ած. թափելը, դնելը, տալը ար-ծաթի յարկը. առնուելս ան-ձի պօլսին, գօմս, վերմէ։

Verser, վեր-սէ, ն. հնգտալ. հասնիլ. տմալ. թափիլ. դնել. 2. լնուլ (գինի). 3. շրջիլ. գլորիլ. թաւալիցուցանել. գերծել. պօլսին. գօմէ. 2. (լուծ) պօլսաբերմէ. 3. գեր-վիրիլ. ինքնիրենէ. ինքնէ իսկ-ինդ վիրիլ։

—, ն. գլորիլ. թաւալիլ. կարծանիլ. շրջիլ. տապա-լիլ. գերվիրիլ. ինքնիրենէ. ինքնէ իսկինդ վիրիլ։

Verset, վեր-սէ, ած. տուն (բանից). պէյէն։

Versicules, **Versiculets**, վեր-սիքիւլ, վեր-սիքիւլէ, ած. յտ. փոքրիկ տող. համր տող-քերթուած. փէ-նէ-տ պէյէն։

Versificateur, վեր-սիֆի-քաթէօր, ած. տաղաչափ. տաղասաց. քերթող. պէյէն իսկը-ծը. չոխր։

Versification, վեր-սիֆիքա-սիօն, ին. տաղաչափու-թիւն. վիպագործու-թիւն. չոխ իսկը-մ էլի. պէնգա-պէլի։

Versifier, վեր-սիֆիէ, ն. յօրինել տաղս. մրմնջել յարդարել. չոխ իսկը-մէ. փո-խիմ իսկմէ։

Version, վեր-սիօն, ին. թա-արգմանու-թիւն. 2. օրի-նակ պատմելոյ. պատմու-թիւն. ինքնին-ը. 3. նոփ կինի խմորը. նոփ։

Verso, վեր-սօ, ած. երկ-րորդ երեսը (թերթի). (փոխ-ը-ըր-ը) ետինի նիւ-ը։

Verste, վեր-սթ, ին. ամա-սական մղոն. 500 կանդնա-չափ. ՈՒսա-խիմ պէս։

Vert, erte, վեր, վեր-թ, ած. կանաչ. 2. կանաչ. դալար. մատաղ. 3. կանաչ. ան-հաս. 4. հասուսուսուն. անկոզդոզդ. 5. քաղց. թմիս. 6. առոյգ. կայտառ. կենդանի. ինքնէ. 2. ինքնէ. ինքնակ. 3. ինքնէ. խոմ. ինքնինդիրենէ. 4. փովի. փորձուած. 5. փոխրիկ. ետին. 6. նէ-ոտի. պինի. սաղ։

Vert, վեր, ած. կանաչ գոյն. կանաչու-թիւն. 2. խաս կամ ճարտակ դալար. դալարի. 3. կծու-ու-թիւն. թմիս-ու-թիւն. ինքնէ բնէ-ն. 2. ինքնինքէ-ն. չոյըր նէ-ն. 3. փոխրիկ-ն. ետին-ն։

Vert-de-gris, վեր-դը-կրի, ած. ժանգաս. ժանգ. քիմիա-ծ։

Vertébral, ale, վեր-թե-պրա-լ, ած. ողնայարական. ողնայարի. ծնօ-ցքա փոխիչնե պօյէր։

Vertèbre, վեր-թեպր, ին. ողնայար. ծնօ-ցքա փոխիչ։

Vertébré, ée, վեր-թեպրե, ած. (անասուն) ողնայարա-ւոր. ծնօ-ցքա փոխիչ ունի. օ-ձնօ-ցքա փոխիչ։

Vertement, վեր-դըման, ած. հասասաուս-թիւնամբ. պինդու-թիւնամբ. հզօրապէս նա. ուժ-գին. փոխիկ. ընդունի ինչ։

Vertenelle, վեր-դընէլ, ին. ծխնի գեկի. փէ-նէնին բնէնէ։

Vertical, ale, վեր-դիքա-լ

Vermout, վեռմութ, ած. աւշնդրախառն գինի. գինի աւշնդրի. գինի աւշնդրով. գինի ալոճով. գինի ալոճոյ։

Vernal, ale, վեռնալ, ած. գարնանային. գարնանական. ինչ պահարս գայիր։

Verne, վեռնը, ած. լաստոնի. ջրասեր կաղնի. գնգղել ոզնի։

Vernir, վեռնիր, ն. օծանել ջնարակաւ. ոսկեմաք. բռնզեայ օխրիթ։

Vernis, վեռնի, ած. ջնարակ. 2. ապիկի. բռուտ (խեցեղինաց). 3. գոյն.երեւոյթ. կերպարանք. բռնգին. 2. ոսկր. 3. բիծ. ապրիճ։

Vernisser, վեռնիսէ, ն. օծանել բռուտով կամ ապիկեայով գխեցեղէնս. ոսկեմաք. ոսկր վերիթ։

Vernisseur, վեռնիսէօռ, ած. ապիկէգործ. 2. ապիկէջօծ. ոսկր խոփըճը. 2. ոսկրչեան. ոսկր վերին։

Vernissure, վեռնիսիւռ, իգ. ապիկէջօծութիւն. օծուածք ջնարակաւ. ոսկեմաք. ոսկր վերիթ. բռնգեայ օխրիթ։

Vérole, վերոլ, իգ. ապտղկեան ախտ. ֆրէնկի. ֆրէնկի իւլխունի։

La petite —, ծաղիկ ախտ. չինչէթ. չինչէթ խոխունչնի։

Vérolé, ée, վերոլե, ած. ապտղկեան ախտաժէտ. ֆրէնկիլի. ֆրէնկի իւլխունի։

Vérolique, վերոլիք, ած. ապտղկեան. ախրոգիտական. ֆրէնկի իւլխունիներ պոյէր։

Véron, վերոն, ած. խաբակաձուկն գետոյ. պէր նիվ ֆոյս պոլըղը։

Véronique, վերոնիք, իգ. վիրանիկէ. բոյս ինչ բժշկական. վերոնիքէ։

Verrat, վեռռա, ած. խոզ մատակախաղ կամ չմայիալ։ էրթէթ խոխոպ ինկնդիլ պօնոզ։

Verre, վեռ, ած. ապակի. 2. բաժակ. ապակոնեայ. ջինչ. 3. փափհ։

Verrée, վեռե, իգ. բաժակ լի. փոլը փափհ։

Verrerie, վեռըրի, իգ. գործանոց ապակեայ. ապակէաուն. 2. ապակագործուածքիւն. 3. ապակիք. ապակեղէնք. ճոխանք. ջինչխանք. 3. ճոմճըլըք. ջինչճիլիթ. 3. ճոմլար. ջինչիչէր։

Verrier, վեռիէ, ած. ապակագործ. ապակավաճառ. 2. կողով սրուակաց. ճոմճը. ջինչճի. ճոմ, ջինչ ասիան. 2. ջինչ ոթէթի։

Verrière, վեռիէռ, իգ. կանք ապակեայ. պէլլուր լոյսն. 2. ած. Verrine.

Verrine, վեռին, իգ. ապակի պատակերաց. ֆռանչէ ճոմը։

Verroterie, վեռոթրըի, իգ. մանր վաճառք ապակեայ. մանր ապակեղէնք. ուլունք ապակեղէնք. ոսֆոք ինֆիթ ճոմ կոմիխաթը. պօնճոսք։

Verrou, վեռու, ած. պարզունակ. ոխրիխ։

Verrouiller, վեռույէ, ն. փակել պարզունակաւ. ոխրիխլխէթ։

Verrue, վեռիւ, ած. ելունդն (երեսաց, ձեռաց). ոխիլ։

Vers, վեռ, ած. առաջ. քերթուած. առիքերոզին. մըրմունջ. չէր. ֆռոխթ։

Vers, վեռ, նե. գէպ. ի կողմն. ի (հարաւ) կոյս. 2. առաւաւընթեր. 3. մօտ. իբր. ի ... (ինոյն) պոդրա. իռնո. ռաբռֆա. 2. իռնընթա. 3. իռֆըն. ոսոլորընթա. վերիլորընթա։

— le soir, ընդ երեկս. ոխլոմ իռոխռ։

Versant, ante, վեռսան, անթ, ած. դիւրապլոր. դիւրակործան. լոֆռոթ պեվէխէր (ոբոպ)։

Vérité, ճշմարտութիւն. առաքինութիւն. 2. անկեղծութիւն. հաւատարմութիւն. հաւիտութիւն. 3. պատկեր. նմանութիւն. ստուերագիր. ստուերանկար. օրինակ. 4. ճշմարիտ. իրաւ. ստոյգ. ստուգիւ. ստուգապէս։
Dire à qn. les vérités, ատենը ուժգին պիտի յանդիմանել. ականջին տակէն ուղիղ ուղղակի ականջը տալ։
En —, ի. ճշմարտապէս. արդարաբար. ներքինապէս. ստուգիւ։
A la —, ի. արդարաբար. ապաքէն. յիրաւի. հաւնելի. ներքինապէս։
Verjus, ձիւթ, ար. ազրաս. 2. ազրաս. քօրտ ողոյզ. 2. քօրտաք։
Verjuté, ée, ձիւթապատ, ած. հանդերձեալ ազրասաղրով. 2. յիմարուածք (պիտի). քօրտաք ողոյզի նման (ողկոյզ). 2. ձիւթոց (ջրով)։
Vermeil, ձիւլ, ար. արծաթեայ ասկեզօծ. ծաղկաթոյր կարմրագոյն։
Vermeil, eille, ձիւլ, ած. բոցագոյն. շառագոյն. նռնիկ. ալ։
Vermicel, } ձիւթել,
Vermicelle, } ար. յիւղայհայս. նուրբ եւ արդեամբ հայս. ձիւթոյ։
Vermicellier, ձիւթելիք, ար. յօրինիչ, վաճառօղ յիւղայհայոյ. ձիւթոյ. ձիւթելիքի. ձիւթագործութիւն։
Vermiculaire, ձիւթելի, ած. արդեամբ. արդեանման. արդեակաձեւ. քօրտ քօրտի. քօրտաձեւ պտուղ։
Vermiculé, ée, ձիւթելի, ած. արդեահետ. գծագրեալ իբրեւ զորդան հետս. քօրտ իւր կոպի նմանեալ։
Vermiculures, ձիւթելիք, իգ. յտ. արդեահետ յօրինուածք. քօրտ իւր կոպի նմանեալ ձեւ։
Vermiforme, ձիւթաձեւ, ած. արդեաձեւ. արդեակերպ. քօրտ պէսպէս։
Vermifuge, ձիւթանաչ, ած. (դեղ) սպանանիւթ. սպանասատակ. ողջանաչ քիւթ. քիւթանաչ. ողջանաչիչ (իլաճ)։
Vermiller, ձիւթել, ն. ներկել կամ փորել կնճռաձեւ գիրկերը. յօսգել կնճռաձեւ (արդեն, ատխ, արմատս). (գօնոգ) պօրնոյլ նշոյլ քօրտ. պօրնոյլ (քօրտ, ողոն) արտաքս։
Vermillon, ձիւթեղ, ար. խրատուկ. ապտ հին հանուածոյից ի միասարուածեանէ ծծլմայ եւ անդկի. 2. նօճ. առաջ. կարմրատեսիլ. 3. բոցագոյն կարմրատուածք (այտից, շրթանց). պինճիճուկ. 2. ախլեյեան. պինճիճուկ. ալ նշոյլ. 3. քաղցրաբոյր։
Vermillonner, ձիւթեղանել, ն. ներկանել, գունել նօճիս. ախլեյեանել պինճիճուկ իւրեանց պօյտաքս։
Vermillonner, ն. տ. Vermiller.
Vermine, ձիւթն, իգ. միջատք. քաղաքք. ոջիլ. տիզ. լու. 2. խաուեարզանդ. պիճիճուկ. պիղծ. փիրիս. 3. ալ նօճ կեղտ։
Vermineux, euse, ձիւթնոտ, եօզ, ած. սոդնակեան. յաւազէ եկեալ ի սոդնոյ. ոջլաճանչ. ոջլաճանչութեան չափ եղեալ (խոշիկ)։
Vermisseau, ձիւթուն, ար. արդեն փոքրիկ. քօրտնջալուկ։
Vermouler (se), ը ձիւթանալ, յ. քաղաքակերպ, արդեահար լինել. քօրտնջանալ։
Vermoulure, ձիւթանալիք, իգ. կրծած կամ կերրուածք արդեան. 2. փոշի կերրուածոյ արդեան. քօրտ իւրոյ. 3. քօրտ իւրոյ նշոյլ։

Verdurier, ière, էր. որ. բանջարապետ, աղցանապետ. որ. բանջարեղէնը, ուլտիճը.

Vereux, euse, էր. ոջ. որդնաված. որդնահար. 2. կասկածելի. յոռի. թերի. ֆոլիտ. 2. լիուկեր. ֆիճու. ֆոսոսորտ.

Verge, էրժ, էի. գաւազան. ցուպ. 2. կանգուն մը. 3. ձող. խարազան. 4. օղ. մատանի առանց քարի. 5. առնի անդամ. լիզոպ. 2. պէր նէլ արլէն. 3. փռիզ. 4. հալէփ. խուլըն նէ-ալ-ոյ. 5. լի-ոյ.

Vergé, ée, էրժէ, ոջ. ցպակերպ. գաւազանաձեւ. 2. (կերպաս) անողորկ. անհաւասար հիւսեալ կամ ներկեալ. լզոպ-ոյ պէլիկնոպ. 2. պէ-ալի-ոն էօրի-ըմիկ. փոաալէ ոյալանմուշ. պալէրնէրի էն-ոյին պոլը էրկի փովլիկ ալոյալնմուշ.

Vergée, էրժէ, էի. չորեքկուսի կանդնաչափ. լըրէ-ալ ուրըմլէի էրը.

Verger, էրժէ, որ. մրգապատան. պարտէզ պտղատու ծառոց. ինվէլէի. ինվէ պոլլէ-ի.

Verger, էրժէ, ն. չափել կանգնաւ (գինրպաս). 2. չափել ատկառաչափ գործ. (փոռմայէ) ուրըմ ըլա էօլչի. 2. էմիմրաա նէմէ.

Vergeter, էրժէթը, ն. մաքրել խոզանակաւ. էնֆէյնէ նէ-ինվէլէմէ.

Vergetier, էրժէթիէ, որ. խոզանակագործ. էնֆէնի.

Vergettes, էրժէթ, էէ. յխոզանակ. աւելուկ զգեստոց. էնֆէ. ենվոլֆըլ-ը.

Vergeure, էրժէ-ո, էի. թելադան քարտախ. էնալը որ. գծիչ. [նուրբ. ինէ գոլ.

Verglas, էր-լա, որ. սառնալաստանի. ղևաաէր կաղնի. ֆըրըլ ալմէ.

Vergogne, էր-օղնէ, էի. ամօթ. պատկառութիւն. որ. -ըմամ. հիմ.

Vergue, էրկ, որ. գերան առագաստակալ. էրլէն ըռ-ըճոթ պէրէ.

Véricle, էր-իքլէ, էի. Diamants de —, սուտ ադամանդ. էռէմ ենմա.

Véridicité, էր-իտի-քէ, էի. ճշմարտութիւն. 2. ճշմարտախօսութիւն. -հիճիլէ. իբէրէ. 2. փօլրա-պէրլէ-ի.

Véridique, էր-իդիք, ոջ. ճշմարտախօս. փօլրա-պէրլէ-ի.

Vérificateur, էր-իֆիքա-թէօր, որ. սուտգիչ. քննիչ. ըռ-ճիգիլէյիճի. գ-ֆէրիմիչ.

Vérification, էր-իֆիքա-պօյ, էի. ճշմարտութիւն. սուտգիւն. քննութիւն. 2. արձանագրութիւն (հրամայատոմի). ըռ-ճիգ եմիր. ըռ-ճիգիլէ-մէ. 2. (ֆերմէր) պէֆիրէր գայ եմիր.

Vérifier, էր-իֆայ, ն. սուտգել. ճշմարտել. 2. արձանագրել (գհրամայատոմկն). ըռ-ճիգ, ըռ-ճիգիլ եմիր. 2. պէֆիրէր գայ եմիր.

Vérin, էր-ին, որ. մեքենայ մը զօռաւորագոյն. աեաւորդ պատասակեայ. գ-որ-մէլը պօռ-ըրա.

Vérine, էր-ին, էի. վէրիններան ծխախոտ. 2. կանթեղ դեկավարի. պէր նէվ-ալա լիվերիթ ըռ-ըմ-ոյ. 2. պէ-գ-ուծի գռ-ոյէլի.

Véritable, էր-իդ-ագլը, ոջ. սուտգ. ճշմարիտ. Հարատեւ. բուն. -հիգ. ըռ-ճիգիլ. էօղ. -ալ.

Véritablement, էր-իդ-ագլըմ, գ. ճշմարտիւ. ճշմարտապէս. սուտգութեամբ. հ-ուիլէ-ոն է-ալրէ լիրլէ-ոն.

կնոջմանի բարբառով. ազգ. ըստ. ախօշ իլի:

Verbaliser, վէր-պա-լի-զէ, ն. յառաջ բերել պատճառս առ ի մուծանել զայնս յարձանագրս գատաստանական զրուցաց. 2. չաղփաղփիլ. շաղակրատել. փոխ փէֆիերէն էրլին էոպուն էնէրէ ինիլիրօք. 3. էռանշամաք. ինվէզէնէ ինիլիր:

Verbe, վէռպ, ար. բայ. բան. 2. ձայն. բարբառ. 3. Բանին. Բանին Աստուածն. ՓՒԼ. 2. ախտ. 3. ՔԻԼՄ էօլ լոհ:

Verbération, վէռպէռասիօն, էֆ. բախիւն, ճօճուածք (օդոյ). (հիվանդի) փօխռալմազը, ինիրիֆէօք:

Verbeux, euse, վէռպէօ, էօզ, ած. բազմաբան. յորդաբոս. ըօֆ ախօշլի. ըօֆ ախօյնէյիճի:

Verbiage, վէռպիաժ, ար. շատախօսութիւն. շաղփաղփուածք. ինվէզնէնէ. էռանշէնէ:

Verbiager, վէռպիաժէ, ն. երկայնաբանիլ. շատախօսիլ. բարբանջիլ. ըօֆ վը պէհռէֆ ախօշլիէր ախօյնէմէֆ. ինվէզնէնմէֆ:

Verbiageur, euse, վէռպիաժէռ, էօզ, ար. եւ էֆ. երկայնաբան. շաղփաղփ. շաղակրատ. ըօֆ վը պէհռէֆ ախօյնէյճի. էռանշէֆ. ինվէզնէ:

Verbosité, վէռպօզիթէ, էֆ. երկայնաբանութիւն. շատախօսութիւն. ըօֆ ախօյնէմէ. ինվէզնէնէֆ:

Ver-coquin, վէռ-գօգէն, ար. ուտիճ արմտից. 2. արդեն խաղաց. 3. գինուրք. անձնական հարծիք. հաճոյք. պօղ գռռօ. 2. պէյն գռռօ. 3. խոյալ. ԹԷյռօ:

Verd, ռ. Vert տե՛ս:

Verdâtre, վէռտաթր, ած. հարեալ ի կանաչ. կանաչանման. ինվէմիրէֆ. ինվէնճէ:

Verdée, վէռտէ, էֆ. գինի ինչ կանաչագոյն. պէր նէվ ինվէմիրէֆ ըէրռպ:

Verdelet, ette, վէռտըլէ, էթ, ած. (գինի) փոքր մի թթու. ինվէնճէ (ըէրռպ:

Cet homme est encore un peu —, ծերս այս տակաւին ի պօրուժեան է. պռռ իրինչօրքն ֆռռվէնէ պահռ ինէրճնօք պէր:

Verderie, վէռտըռի, էֆ. առհասն անտառապահութիւն. 2. անտառապահութիւն. օրման նռգըրքնըն պինօրռ. 2. օրմանռգըրևըլը:

Verdet, վէռտէ, ար. ժանգառ. ճիճինէռէ բիճ:

Verdeur, վէռտէռ, էֆ. դալարութիւն. կանաչութիւն. 2. թթութիւն. դաժանութիւն (գինեւոյ). 3. ծաղիկ, դալարութիւն հասակի. մատաղութիւն. 4. խառութիւն. կծութիւն. դաժանութիւն (բանից). ինէնէնէֆ. 2. ինէնէնէֆ. ինէնէնէֆ. 3. ճինճանէըէ. ինէնճէֆ. ինռպէնէֆ. 4. (ախօշ) ախրինէյճ. ինէռինէֆ:

Verdier, վէռտիէ, ար. անտառապահ. 2. կանաչ ասրճկիկ. օրման պէռճինէրէնռգըրը. 2. ինէնէչ իռճէօզ:

Verdir, վէռտիռ. ներկանել ի դոյն կանաչ. ինէնէ պօյռմէֆ:

—, ն. դալարանալ. կանաչանալ. ինէնէնէնմէֆ:

Verdoyant, ante, վէռտոայան, անթ, ած. կանաչագեղ. դալարազգեստ. ինէնէնէնճէ:

Verdoyer, վէռտոայէ, ն. կանաչագեղ զարդարել. դալարանալ. ինէնէնէնմէֆ:

Verdure, վէռտիռ, էֆ. կանաչութիւն. 2. դալարիք. խոտք. գեղ դալար. 3. օթոց կանաչազարդ. ինէնէ բինէֆ. ինէնէնէֆ. 2. ինէնէնէֆ. ըայիր էնճէ. ինէնէ օճ. 3. ֆէրճան, ազնուափըէնէնէռ:

ալէրի իլէ տէբ էէբլէն հէվօբ-
նը տէյնէլիէրմէ · 2 · ֆէյ · պէհ-
էնմէ ։

Ventiler, վէնթիլէ, ն · դինս
սահմանել կարծեօք · 2 · մանր
քննել · կրկնել · ընտրելեն
պէհ-էնմէ · 2 · ընծի ընֆիլել
եղիմէ · աբայըդ խոբտանէ ։

Ventolier, վէնթօլիէ, ար ·
Oiseau bon —, բազէ որ
քամի ընդդէմ կայ հողմոյ ·
էյնվիէրթա եյի էտըլը գոռ-
բան սլնմճա ։

Ventôse, վէնթօզ, ար · հող-
մուտ ամիս · վէցերորդ ամիս
տարւոյ առաջնոյ ընկերհաշ-
ուումեան Գաղղիացւոց ·
Ֆրանսէզլըբէն իլէ ֆէնմիճ-
ընէնէն նէդաֆնա ինօրէ օ-
նէնէն ալնընճը այը ։

Ventosité, վէնթօզիթէ, էէ ·
փուքք · կոյտ փքոց · ինէլ ։

Ventouse, վէնթուզ, էէ ·
արուակ վիրաբուժից · 2 ·
չնչահան · ընչածակ · պօյ-
նուզ · համամէն լէչէմէ · 3 ·
ազատելոք ։

Ventouser, վէնթուզէ, ն ·
դնել ի վերայ զարուակ ա-
րեան · պօյնուզ, համամէն
լէչէմէ ֆօմաճ ։

Ventral, ale, վէնթրալ, ածի ·
փորոյ· պորտոյ· ֆօրնա պայէր ։

Ventre, վէնթրէ, ար · փոր·
որովայն · 2 · արգանդ · 3 ·
փոր · պորտ · ուռուցիկ մասն
(իրիք) · ֆաբն · 2 · բամ՛ · 3 ·
ինօղէ · (լէլէնէն) ֆաբնը խա-
նօթ լէնէլ խոբտքը ։ [գէյն ։
Le — supérieur, ուղեղ ·
Le — moyen, կուրծք · կեօ-
Le — inférieur, ստորին
մասն որովայնի · փոր · ֆաբն ։
Le petit —, աստամոբա · փոք ։
Tout fait —, ամենայն ինչ
յաղեցուցանէ · հէր չէյ ֆա-
բըն տյօսբոսբ ։

Ventrée, վէնթրէ, էէ ·
ծնունդ (անասնոց) · պտղո-
բաբոյ · խավբոսլըմ ։

Ventricule, վէնթրիքիւլ,
ար · խորշ կամ խռուչք
(սրտի, ուղղոյ) · 2 · սաս-
մոքս · խախացոց · (էէնբէյ,
պէյն) էօվօպօս · 3 · փոք·
էէբէ պոէք · ֆաճաբաճ ։

Ventrière, վէնթրիէբ, էէ ·
լծանգ կառաձիգ երիսարի ·
փոկ համեստից · արագ սնը
էօլնը ։

Ventriloque, վէնթրիլըգ,
ածի · որովայնախօս · ֆոբնըճ-
գան պէօյլէյէն ։

Ventrouiller (se), ըբ վէն-
թրուայլէ, յ· լծամասեալ ընդ
միմեանս · լամաճա պոլմաճ ։

Ventru,ue, վէնթրի,ծ·ա-
ձափոր · ամծորավոյն · ֆոբնը
պէյնէֆ · պէյնէբ ֆոբնըլը ։

Venue, վընի, էէ · գա-
լուստ · ակ · ժամանակաւ · կնը
ֆը · վիրաբուլ · ենիլիլմէ ։

Vénus, վինիս, էէ · Աստղիկ·
2 · արուսեակ · լուսաբեր · 3 ·
պղինձ · պէհէրէ · 2 · ռոգոհ
էնլըզլը · պէհէրէ · 3 · պոէբը ։

Vêpre, վէբը, ար · երե-
կոյ · սիրամ ։

Vêpres, վէբը, էէ · յե-
ղեկոյին ժամ կամ ազօթք ·
սիրամ ասլոնը ։

Ver, վէբ, ար·որդն · ֆոբը-
ֆնաւբ · 2 · ռոգուն · գեռուն ·
ֆաբն · 2 · ոզլըճան ։

— luisant, լուսատուն ·
փաստուպ · ուինէլ պէօճնէյէ ։

— à soie, չերաս · կերպա-
սաբեր որդն · էէբէ պէօճնէյէ ։

Véracité, վէրասիթէ, էէ ·
ճշմարտասիրութիւն · ճշմար-
տախօսութիւն · ճշմարտաս-
ֆիւն · պէչ բասլատ · տահիճիւ ։

Verbal, ale, վէրպալ, ածի ·
բայական · 2 · բանիւ բերա-
նոյ · բանից · անվիր · (ի-ի)
ֆիլէլ · 3 · ոզէզ ըլը պէօյլ-
նէլէն · խոբէրէբ · խոզբոզ ։

Procès-verbal, մուրհակ
կամ արձանագիր (դատի) ·
(գաւշ) ֆէյդանըֆէ ։

Verbalement, վէրպալը-
ման, ած · բերանաւ · բանիւ ·

ֆաթըթոան փէ-ը էւ-ւ ֆաթըյա եւօլանըլան ևմը ֆնէպէրեւ։

Véniel, elle, վէնիէլ, ա՛ծ. ներելի. ֆիզօլօնօպ։

Véniellement, վէնիէլըմէն, մ. ներելի օրինակաւ. ներելի ձեղօք. խոֆիֆճէ։

Veni-mecum, ս. Vade-mecum.

Venimeux, euse, վընիմէօ, է օզ, ա՛ծ. (անասուն) ֆիտասաւոր. պէհիբլէ (հոյվան)։

Venin, վընէն, ա՛ր. ֆիպին. ժանգ. 2. ոխ. խէֆի. ատելասիրութիւն. պէհիբ. 3. պարկեշ. փին. պըտըճէ։

Venir, վընի՛ր, ն. գալ. 2. գալ. հասանել. ժամանել. 3. գալ. անկանիլ (ժառանգութեան). 4. ծագիլ. բխիլ. յառաջ գալ. սերիլ. 5. աճել. բուսանիլ. 6. հասնիլ. հլանիլ ատատքս. 7. հլանիլ. բարձրանալ. հասանիլ (միւնչեւ յծուռնգս). ինըմէ։ 2. ինըմէ։ ինքինըմէ։ 3. ինըմէ։ (ֆրատս տիրութինէ) տի-ըմէ։ 4. էնէրէ ինըմէ։ ատատքս օլմէ։ 5. տի-յի-մէ։ տիմէ։ հատ օլմէ։ 6. ատմէ։ (ֆռան) ընըֆմէ։ 7. (տիպինէտէ։) ընըֆմէ, ինքինըմէ։

Laisser *կամ* Voir —, ատատել. կալ ձեալ. պէ։ինմէ։ պա-ըմէ։

— de faire qc. այն ինչ լինել գործելալ. հէնէչ խոֆըլ օլմէ։

Faire — l'eau au moulin, հայհոյել. վասն խափ կամ վասն խըթոցն չարհա, դրամն. փէնտէ խոխօտ փէնտինինէ։ էրէ էնէն փեռ, ոչընչ պիճիրմէ։

— à bout de ses ennemis, հաւանել. յաղթել. ալի եմէ։ ինքնէ։

— bien à, բարւոք յաջչիլ. քաղ պատահանել. եյի ինէ։ ա-յմէ։

En — aux mains, կռուիլ. պէօյի-ըմէ։ ֆովը եմէ։

— bien, աշխել. յաջողիլ պէ-յի-մէ։ էլէրէ ինըմէ։

— à rien, յաչինչ գառնալ. հին օլմէ։

— à bout de, յաջողիլ. ի գլուխ հանել. պաղա ընդունայնութիւն. պիմինըմէ։

À —, հանդերձեալ. ապատնի. ինըմէ։

Vent, վէ՛ն, ա՛ր. հոգի. 2. փուք. 3. չաւնչ. 4. հատ (երեց). 5. ընդառնայնաւթիւն. ատրատպատրա հպարտաւթիւն. բա-ըինի-ար. 2. զօրիա. ինչ. 3. նէֆէս. ա՛ը-ֆ. 4. (ով հոյվանըն պէր ինէրտէ պրտֆըզը) ֆօֆա. 5. ֆանէնէ։ տաղբա-ըմէ։

Avoir — de qn., աւնել ատեղեկութիւն գինրատց ինչ. պէր տաղահան ի-ըէրինէ պէր ինա-պէր օլմէ։

Ventail, վէնթայլ, ա՛ր. ատատրին տատն բացուածոյ ապաւարտի. փէմէր փէ-լահըն պէր հին-էմէ։

Vente, վէնթ, էֆ. վաճառութիւն. վաճառք. 2. վաճառանոց. վաճառատեղի. 3. հատուածն (անատաֆ). 4. հատկալ մատն անատաֆ.ատն-ա. 2. լարչը. պաղար. 3. (օրման) փէտէ. 4. օրմանըն փէ-ելէղ հին-էմէ։

Ventes, էֆ. յ՛. Lods et —, բատ վաճառատան. ատհտա վէրչի-մէ։

Venter, վէնթէ, ն. շնչել հոգւոյ. շնչել. չի-ըէի-ար ինա-մէ։ ինա-մէ։

Venteux, euse, վէնթէօ, էօզ, ա՛ծ. հոգմատար. հոգմատա. 2. փքածին. փքարար. չի-ըէի-արը. 2. ինըլէ. ինչ փէյտա ինքին։

Ventilateur, վէնթիլաթէօր, ա՛ր. օդատփոխ գործի. հէվ-պէյիչիէրեցճէ։ ըէնէ։

Ventilation, վէնթիլասիօն, էֆ. փոխոխելին գօդ տեղւոյ իրից. 2. գնատհատատմութիւն.

à tout — beau jeu, տ. խ Jeu.
Vendable, վէնտապլը, ած. վաճառելի. վաճառիկ. առ-ևտրելը։
Vendange, վէնտանժ, խ. այգեկոփը. կոտիք. քաղելը. պտղ. պտղատու։
Faire —, քաղուիլ. չահել. ւջի գործածուիլ։
Vendanges, խ. յ. ժամանակ կմիօց. պտղատ վրիը։
Vendanger, վէնտանժէ, ն. կմիել. քաղել (պտղի). 2. ապականել (գլուխը). պտղ պղտիլ. 2. (իմկէրէն) պոշտել. պերդաւ ընիլ։
Vendangeur, euse, վէնտանժօռ, էօզ, տր. եւ խ. այգեկոփ. պտղ պղտօռ։
Vendémiaire, վէնտեմիէռ, տր. աշնան ամիս. առաջին ամիս տարւոյ առաջնոյ ըստ եբրայեցւոց գաղղիացւոց։ Յրանուարեմբեր իւր ճիրհիւրեան նշանակիս կիօրէ սկսելի իւր այլ։
Vendeur, deresse, վէնտէօռ, տրէսս, տր. եւ խ. վաճառօղ. ասիան։
Vendeur, euse, վէնտէօռ, էօզ, տր. եւ խ. վաճառական. վաճառօղ պատրիւական. ասիրճեր։
Vendication, տ. Revendication. [quer.
Vendiquer, տ. Revendi-
Vendition, վէնտիսիօն, խ. վաճառումն. ասիս։
Vendre, վէնտր, ն. վաճառել. 2. տալ վաստանդիմանել. ասիճած. 3. դաւր կընիլ. իւր վերմէ. դամպլամած։
Vendredi, վէնտրէտի, տր. ուրբաթ. ճօմմա. ճոմմա կնոնս։
Vénéfice, վէնէֆիս, տր. դէպատուռմիւն. թունաւորելն. վերջ վերմէ. դիհերելիք։
Venelle, վէնէլ, խ. փողոցիկ. ասիճանիկ։
Enfiler la —, ի փախուստ տալ. փախչել։
Vénéneux, euse, վէնէնօ, էօզ, ած. թունաւոր. վերհերլի։
Vener, վէնէ, ն. որսալ. հալածել. զերբ առ որսալ. ավլամի. ավլամ իլլի հայվանը գօլալամի։
Faire — la viande, առալ կատրել գմիս. կրի խառնիմած։
Vénérable, վէնէռապլը, ած. մեծարոյ. մեծարգոյ. իդդիւրիլի. լեօհրեթիլի. հիւրընդունելի։
Vénération, վէնէռասիօն, խ. մեծարանք. չոյք. պատկառանք. իշլէրի. հիւրընդունելութիւն։
Vénérer, վէնէռէ, ն. մեծարել. պատուել. իշլէրի. հիւրընդուն կրնել։
Vénerie, վէնըռի, խ. որսք. որսորդութիւն. 2. որսորդք արքունի. 3. տուն որսորդաց արքունի. ավ. ավլամա. 2. խոլնէհ ուճըլըրը. 3. խոտհէհ ուճըլըրը պէհլիւանը։
Vénérien, lenne, վէնէռիէն, էն, ած. աստղկնական. սիրոդիտական. անառակ. վերհերելի. նէֆսանի. կոկոսիլ։
Venette, վընէթ, խ. երկուղ. անձկութիւն. փօրթաս. խասդ. ուճը։
Veneur, վընէօռ, տր. որ-
Grand —, որսորդապետ արքունի. ուճը պէյը։
Vengeance, վընժանս, խ. վրէժ. քէն. վրէժխնդրութիւն. կօճ. գործ. կօճ ուլմա։
Prendre կամ Tirer —, վրէժ առնուլ. կօճ ուլմէ։
Venger, վընժէ, ն. առնուլ վրէժս. վրէժխնդիր լինել. կօճ ուլմէ։
Vengeur, geresse, վընժէօռ, ժէրէս, տր. եւ խ. վրէժխնդիր. վրէժական. կօճ ուլըճը. գընիճէրէ։
Venial, վէնիափ, տր. հրամանագիր առ խոնարհագոյն դասուսոր երեւելոյ առաջի վերադրոյն դասուսորի. չնչին վարձ իլլի ուլոյ-

Ouvrir la —, երակ հատա-նել. բան ալմ։

Veiné, ée, վէնէ, ած. (փայտ, կտաւ) երակաւոր. գծաւոր։

Veiner, վէնէ, ն. երակաւոր գործել. (մետղի) գծաւորել նախ։

Veineux, euse, վէնէօ, էօզ, ած. երակալից. լցէ գծաւորել։

Veinule, վէնիւլ, էի. երակիկ. գծաւորելի. գծաւոր։

Vélar, վէլար, ար. տունկ մի. ոտի նման ֆիլան։

Velaut, վէլօ, ի՛լ. ահա վարագ. գայլ, աղուէս, նապաստակ. էլուի էապան գունաւոր. էլուի էտրդ. էլուի բիւրէ. էլուի բաւլան։

Velche, վէլշ, ար. այր ազգ. ահմոի ազար։

Véler, վէլե, ն. որի ձնաձել. գծաւորելոյ. գծաւորելը գծաւորուի։

Vélin, վէլէ՛, ար. նաւրթ մագաղաթի. լուծի լուելի։

Papier —, ազնիւ, ազարկ քարտ. լուծի լուելի ևոյն լուծի, ֆալեթ տեղալ։

Vélites, վէլիտ, ար. յոյն թեւաւորէն զինուորը (հռոմայեցւոց). նախ ֆիլ ալշտ-լուծել առաջը։

Velléité, վէլէիթէ. էի. կէս կամք. կամաւորիւն. առլուծ գծաւոր. լուծելուիլ էուրէ։

Véloce, վէլօս, ած. երագ. արագաշարժ. արագընթաց. լուծաւոր լուծոյն։

Vélocité, վէլօսիթէ, էի. երագութիւն. արագութիւն. գծաւորութ. լուելէ։

Velours, վէլուր, ար. թաւիկ. կերպաս մի. թաւ. ֆոպիֆ։

Jouer sur le —, խաղալ շահած իւրով. ինդրի ֆանգիլ օդնած։

Velouté, ée, վէլու՛թէ, ած. թաւ. շակերպ. թաւ. շանման. ք. ազօտագոյն. նախ մագոտ. ֆոպիֆի ևոյն. ֆոպիֆ ֆնալ. ք. գծաւոր. ֆօյս ըրէ՛լէ։

—, ար. թաւ. շակերպ ժա-պատէն. ք. թաւ. շանման մարթ (առատաբոյն). ֆոպիֆ ֆնալ նէրէ։ ք. (փոխ.) ֆոպիֆ ֆնալ նէրէ։

Veltage, վէլթաժ, ար. չափին տակառ. ձողով. էուրիւթ ընել։

Velte, վէլթ, էի. չափ մի (հատանուտ իրաց). ք. տակառ. ձող. պէրնէվ (էլէի) էօլչէ՛ութ. ք. էուրիւթ. էուրիւթ էլգալուչ։

Velter, վէլթէ, ն. չափել տակառ. ձողով. էուրիւթ։

Velteur, վէլթէօ, ար. չափի (տակառ. աց). էօլչէ՛ութ. էուրիւթաճը։

Velu, ue, վէլի՛, ած. թաւ. մազոտ. ձարի. լուծոյնէ. էելլէ. աալլէ։

Velvote, վէլվօթ, էի. ազգ մի վարի կաւաղ. պէր նէվ էապան ֆէլիկի։

Venaison, վէնէզօն, էի. որս. միս երէսց. ք. ժամանակ պարարուելիւն եղջերուց. ալ. ալ կերի։ ք. ալ կերնին ուտել էօֆէր։

Vénal, ale, վէնա՛լ, ած. վաճառելի. վաճառելի. ք. վարձկան. շահասէր. օգտասիրող. ալրելէր. ք. բիւ-վէն ալան. էլեփորէր ալրալան։

Vénalement, վէնալման, ած. վասն արծաթոյ. շահասիրութեամբ. ուէլէ էլէն. ֆոպրը էլէն։

Vénalité, վէնալիթէ, էի. վաճառելին լինել. ք. շահասիրութիւն. ալրելէր էօֆօթ ալելէ ալմ. ք. ֆոպ ալրա՛։

Vénant, վէնան, ար. Allant et —, երթեւեկ. գնացող եւ եկող. ինչն էելէն։

A tout —, անդէն ի գալն. էելէնէ ինչ։

— de lait, սրճի գինցիկ. սէ–ոփ եէյէն փոռնա:
Faire le pied de —, պաշ–ռոն առնել ումեք գձռա–ֆիեռսէ. ալլոֆ պէր ինուշ իև եօլիռֆլառնոֆ:
Vecteur, վէֆեօռ, ած. ար.
Rayon —, ճառագայթի շար–ժուն կամ գնայուն (ձգեալ յարեգակնէ յաւտշ մե–լար կամ ի մոլար աւուռչէ յարբառնեակ նորին). ֆոթո–ռըշ շեօլէ:
Véda, վէփա, ար. վէդայ. նախրատեան մատռան Հընդ–կաց. Հինգ–էրէն վէփա փէռնէ–լէն ֆռոպոռէֆ էլլռոպը:
Vedette, վը֊փէթ, իգ. պա–հառորդ կամ պահակ հեծեալ. 2. դիտառոց. խղճկ պահա–նորդաց. ոլը ֆարպը–լ. 2. պէֆճի ֆռ–ելէֆ. ֆարպը–լ եէրի:
Végétable, վէժէֆռ–պլը֊, ած. ածնեցական. բուսական. պէ–յէ–ր. պէլնէր. նոպէլ:
Végétal, վէժէֆռ–լ, ար. (յթ. Végétaux). բոյս. բու–սուկ. սուռնկ. նոպէլ. նէֆոլ. օլ. ֆէփան:
Végétal, ale, վէժէֆռ–լ, ած. բուսական. անկական. բու–սարձակ. նէֆոլէն:
Végétant, ante, վէժէֆռան, անդ, ած. ածառն. ածնեցուն. ֆռոպռ չէֆէն. նոպէլ:
Végétatif, ive, վէժէֆռ–տիֆ, իվ, ած. ածնեցուցիչ. ա–ծնեցական. ածական. պէ–յէ–պէն. նոպէլ. նէֆոլէն:
Végétation, վէժէֆռասիօն, իգ. ածառնէ. բուսառնէ. 2. բոյսք. սուռնկք. նէֆոլ. (ֆէ–փան) պէ–յէ–ռ. պէլնէռ. 3. ֆէփանլոռ. նէվոպէլ:
Végéter, վէժէֆռ, լ. ա–ծնիլ. բուսանիլ. 2. անգործ կամ անծանօթ կեանս վա–րիլ. (ֆէփան) պէլնէռ, պէ–յէ–ռ. 2. էլոէչ էռէօռ ոռ–ոչըշ առնոչշ էօռ–ռ էնէլրռ:
Véhémence, վէհէմանս, իգ. սաստկութիւն. բռնութիւն. ուժգնութիւն. չէռռէն. էռչը:
Véhément, ente, վէհէման, անք, ած. սաստիկ. ուժգին. բռունն. ոգոռ. չէռռէնէ. էռչէնը. էռչէռը. ֆէռֆէն:
Véhémentement, վէհէման–դըման, ած. սաստիկս. կարի. ֆէռ չէռռէն էռ. էֆռ–ռ:
Véhicule, վէիֆռ–լ, ար. անցք. շաւիղ. միջնորդ. էռլ:
Veille, վէյլ, իգ. արթնու–թիւն. տքնութիւն. հսկում. 2. պահ գիշերոյ. 3. հսկում կամ յառաջընթաց օր (առնէ իրիք). նախաօրն. ա–յառնըչ–ռէ. ա–յառնըչ ռա–րմա. ընէ–յոչֆռ–ռ. 2. ինճ հէռաֆոռ. 3. ոռֆֆ ինռ–նէ–. ոռֆֆ:
Être à la — de, լինիլ մտա–ի (կարծանաւում). (պէ–չէէյէ) էռաֆըն օլմոֆ:
Veilles, իգ. յթ. տքնութիւնք. վաստակք. երկք. իլ. չռհռչիւ:
Veillée, վէյէ, իգ. գի–շերային վաստակք. 2. պահ, տքնութիւն (առ հիւանդի). ինճ իլլէռ. 3. (խոռնէն խառնըռա) պէֆէռ:
Veiller, վէյէ, լ. սկիլ. տքնիլ. արթուն կալ. 2. սկիլ մեռ գնիլ. պահ առնիլ. ա–յառ–մառ. ա–յառնըչ, ոյըչ ռա–րմաֆ. ա–յառնըչ պէֆէռ. 2. ֆօր–մաֆ. ֆէֆէր ֆօմաֆ. ինօչնիռ:
— un oiseau, արթուն, ան–քուն պահել զբազէ. ոռմա–ճոյը ա–յեռաստ–ռ առֆլռաֆ:
Veilleur, վէյէռ, ար. սկիցօղ առ հիւանդի. խոռ–նէնէն էռաչռա պէֆէյէն:
Veilleuse, վէյէռօզ, իգ. կանխիկ գիշերոյ. պատրոյգ գիշերային կանխիկի. ինճ ֆառփէչ. 2. էռռէռ ֆէնէչ:
Veine, վէն, իգ. երակ. 2. երակ (ջուրց, բովուց). 3. յօժարութիւն. միտում. ռռմռ. 3. (ռատ, մատէն) ռռմռրը. 3. մէյլ:

Versant, վեր-ան, ար. զան-ի վայր. զան-ի թափ. ճ՚ել. իջեւան։
Versatile, վեր-ատիլ, ած. յաղթագղթ. դիւրաշրջիկ. ճարտարագէտ. նենգոտ պիտի լինի։
Versatilité, վեր-ատիլիթիւն, ից. յաղթագղթութիւն. անհաստատութիւն. ճարտարագիտութիւն. պիտի լինի։
Verse, վեր-, À —, ած. իրեւս գնդակը. մեզ կ՚ուզի։
Verse, վեր-, ած. Le sinus —, շրջեալ ծոց (անկեան). ուղիղ ձեւ չընդունիր։
Verseau, վեր-ան, ար. ջրհան (կենդանակերպ). գիրք։
Versé, ée, վեր-ած, ած. փորձ. վարժ. տեղեակ. ալըմբըռ. ճ՚հլի երգող. վերջ։
Versement, վեր-ումն, ար. թափելը, գնելը, տալը արծաթի յարկը. առնուցուս ափսի, գօտա, վերջ։
Verser, վեր-ել, ն. հեղուլ. հասնիլ. տմալ. թափիլ. գնել. 2. լնուլ (գինի). 3. չրջիլ. գլորիլ. թաւալիցուցանել. փերժիլ. ալըմիմալ. գօտալ. 2. (նաւով) փոխադրմամբ. 3. փերժիլ. ինքնիրեն հեղուլ. ինչ ինչ ի-ինեն չիվիրմիլ։
—, ն. գլորիլ. թաւալիլ. կործանիլ. չրջիլ. տապալիլ. փերվրիմիլ. ինքնիրեն հեղուլ. ինչ ինչ ի-ինեն չիվիրմիլ։
Verset, վեր-ել, ար. տուն (բանից). պէյթ։
Versicules, **Versiculets**, վեր-իքիւլ, ար. յտ. փոքրիկ տող. մանր տող. քերթուած. ի-նի-ի պէյթ։
Versificateur, վեր-իֆիքաթէօր, ար. տողագործ. տողագործ. քերթող. պէյթի ի-ափըչը. չար։
Versification, վեր-իֆիքաթիօն, ից. տողագործութիւն. վիպագործութիւն. չիր ի-ափըմ իւի. ճինգ-ի։
Versifier, վեր-իֆիէ, ն. յօրինել տող. մրմնջիլ յարդարիլ. չիր ի-ափըմ. փոփոխ ի-ագըմ։
Version, վեր-իօն, ից. թարգմանութիւն. 2. օրինակ պատմիլցը. պատմութիւն. խնդրից-ը. 2. նոփ կինը խօրչը. նոփ։
Verso, վեր-ո, ար. երկրորդ երեսք (մեքրմի). (փոչըփը) էփինճի ի-ըխ։
Verste, վեր-ստ, ից. ռուսական մղոն. 600 կանդնաչափ. ճոթ-ի փիւ։
Vert, erte, վեր, երթ, ած. կանաչ. 2. կանաչ. դալար. մատաղ. 3. կանաչ. ապուր. 4. հասուսատուն. անկողնագղ. 5. բարկ. թիթու. 6. առոյգ. կայտառ. կենդանի. ի-իչիլ. 2. ի-իչիլ. ճոչ. 3. ի-իչիլ. խոտ. ի-իչինըմ-ին. 4. փոխ. փորթուլը. 5. փերթ. ի-իչ. 6. չի-ոն. փէրի. տող։
Vert, վեր, ար. կանաչ գոյն. կանաչութիւն. 2. խոտ կամ ճարտակ դալար. դալարի. 3. կծուութիւն. թիթուութիւն. ի-իչիլ բիչ. 2. ի-իչիլնի. չ՚այըր չինեն. 3. փերթիլնի։
Vert-de-gris, վեր-ըկ-ի, ար. ժանգատու. ժանգ. քիճիմ։
Vertébral, ale, վեր-ել, ած. ողնայարական. ողնայարի. ծնօրդը փերիյինի պօյէր։
Vertèbre, վեր-ե, ից. ողնայար. ծնօրդը փերիյէ։
Vertébré, ée, վեր-ած, ած. (անասուն) ողնայարաւոր. ծնօրդը փերիյէ ունեն. ծնօրդը փերիլի։
Vertement, վեր-ումն, ած. հասուսատութիւնով. պինդութիւնով. հզօրապէս. ուժգին. փերիճ. չի-ափըմ ի-ի։
Vertenelle, վեր-ել, ից. ծխնի ղեկի. փի-ինեն չիպ-ի։
Vertical, ale, վեր-իքել

Vermout, վեռմութ, ար. աւշնդրախառն գինի. գինի աւշնդրի. ֆեռլինէ չորոց. ֆեռլէն չորոցը։

Vernal, ale, վեռնալ, ած. գարնանային. գարնանական. էլ պահարս գայիր։

Verne, վեռնը, ար. չաստենի. չրատէր կաղնի. փըղըլ ագամ։

Vernir, վեռնիռ, ն. օծանել չնարակաս. ագըլամաք. բռազան ախորժէ։

Vernis, վեռնի, ար. չնարակ. 2. ապիկի. բուռ (խեցեղինաց). 3. գոյնդրուժի. կերպարանք. բռազկեն. 2. ագր. 3. բնոյթ. ասորըն։

Vernisser, վեռնիսէ, ն. օծանել բուռվ կամ ապիկուվ գեղեցկացնել. ագրլամաք. ագր վերժէ։

Vernisseur, վեռնիսէռ, ար. ապիկէգործ. 2. ապիկէզօծ. ագր խոփըը. 2. ագրլայան. ագր վերին։

Vernissure, վեռնիսիւռ, իփ. ապիկէզօծուժիւն. օծուածը չնարակաս. ագրլամ. ագր վերմէ. բռազան ախորժէ։

Vérole, վերօլ, իփ. ասաղըկեան ախտ. ֆրէնիի. ֆրէնի իւլխիի։

La petite —, ծաղիկ ախտ. էյէյփ. չէյէյփ խոռիկէյէյ։

Vérolé, ée, վերօլէ, ած. ասաղըկեան ախտաժէտ. ֆրէնիիւլ. ֆրէնի իւլխիւլ։

Vérolique, վերօլիփ, ած. ասաղըկեան. ախրոգխտական. ֆրէնի իւլխիինէ պայիր։

Véron, վերօն, ար. խաչտակաձուկն գետայ. ալիր նէվ ֆայա պօլըզը։

Véronique, վերօնիփ, իփ. վիրանիկէ. բայա ինչ բժշկական. վերոնիփէ։

Verrat, վեռա, ար. խոզ մուտակախազ կամ չմայէալ էրէփ էռխօպ ինքնիդիչ պօնօզ։

Verre, վեռ, ար. ապակի. 2. բաժակ. ատչառնուագ. ճամ. չէչէ. 3. ֆափհ։

Verrée, վեռէ, իփ. բաժակ չի. փօլը ֆափհ։

Verrerie, վեռըրի, իփ. գործանոց ապակեաց. ապակէտուն. 2. ապակագործուժիւն. 3. ապակիք. ապակեղէնք. ճափանի. չէչէնիի. 2. ճամըզըբ. չէչէճիչէփ. 3. ճամբար. չէչէնէր։

Verrier, վեռիէ, ար. ապակագործ. ապակավաճառ. 2. կողով սրուակաց. ճամըչ. չէչէճի. ճամ, չէչէ ասիան. 2. չէչէ ախէփ։

Verrière, վեռիէռ, իփ. կանք ապակեայ. ալէյր լուցան. 2. ռ. Verrine.

Verrine, վեռին, իփ. ապակի պատկերաց. ֆռաչէ ճամը։

Verroterie, վեռօդըրի, իփ. մանր վաճառք ապակեաց. մանր ապակեղէնք. ուլունք ապակեղէնք. ասֆափ ինչֆիփ ճամ կոլիռաը. պօնճռափ։

Verrou, վեռու, ար. պարզունակ. ախորիռ։

Verrouiller, վեռուայէ, ն. փակել պարզունակաւ. ախորիռ-լամբ։

Verrue, վեռի, ար. եղունդն (երեսաց, ձեռաց). ախիլ։

Vers, վեռ, ար. առաջ. քերթուած. առիքերոգին. մըրմունջ. չէր. ֆռափհ։

Vers, վեռ, նե. դէպ. ի կողմն. ի (հարաւ) կողմ. 2. առ. առընթեր. 3. մօտ. իրր. ի ... (ինչ) պէչրռռ. եռնռ. ներքին. 2. եռնըզռ. 3. եռիըն. ռռլորըզռ. վերելնըրըզռ։

— **le soir**, ընդ երեկս. ախչամ էռռիռ։

Versant, ante, վեռռան, ռիդ, ած. գիւրագլոր. գիւրակործան. չռիռռ պեվէրիէր (արագ)։

Vérité, վե֊ր֊է֊ի֊թ֊ճշմարտութիւն. ստուգութիւն. 2. անկեղծութիւն. հաւատարմութիւն. հաւիտ֊ենի֊ք֊ն. 3. ի֊ր֊ա֊կ֊ա֊ն֊ի֊ք֊ն. ա֊ր֊ա֊ր֊ո֊ւ֊թ֊ի֊ւ֊ն. 4. պ֊ա֊տ֊մ֊ո֊ւ֊թ֊ի֊ւ֊ն. ա֊ռ֊ա֊ք֊ի֊ն֊ք֊ն. ա֊ռ֊ա֊ք֊ի֊ն֊ք֊ն. 5. պ֊ա֊տ֊կ֊ե֊ր֊ա֊ն֊ք֊ն. ա֊ռ֊ա֊ք֊ի֊ն֊ք֊ն. ճ֊շ֊մ֊ա֊ր֊տ֊ա֊պ֊ե֊տ֊ո֊ւ֊թ֊ի֊ւ֊ն. ա֊ռ֊ա֊ք֊ի֊ն֊ք֊ն. ա֊ռ֊ա֊ք֊ի֊ն֊ք֊ն. ա֊ռ֊ա֊ք֊ի֊ն֊ք֊ն.

Dire à qn. les vérités, ա֊ռ֊ա֊ք֊ ա֊ւ֊մ֊ք֊ կ֊ի֊ւ֊ր֊ ճ֊ի֊ւ֊ր֊ո֊ւ֊ճ֊ի֊ւ֊ն֊ա֊ն֊. պ֊ե֊տ֊ք֊ի֊ն֊ք֊ ճ֊ի֊շ֊տ֊ի֊ք֊ ճ֊ի֊շ֊տ֊ի֊ք֊ն֊ ե֊ր֊ե֊սֆ֊ն֊ ա֊ռ֊ա֊ք֊ի֊ն

Verdurier, վէր-դիւ-րիէ, ար. բանջարապետ, աղցանապետ աշխատանք. բանջարհանի ծախողներ, տուներ։

Vereux, euse, վէր-եօ, եօզ, ած. որդնոտ, որդնահար. 2. կասկածելի. յոռի. թերի. ֆուրիւզ. 3. վէրոտիէլ. ֆեյա. ֆուսուրիւզ։

Verge, վէրժ, էն. գաւազան. ցուպ. 2. կանգուն ինչ. 3. ձագի. խարազան. 4. օղ. մատանի առանց քարի. 5. առնի անդամ. էշ. պոչ. 2. պէր նէվ պրէզ. 3. ֆուրզ. 4. հուշտ. խուզ. էյ-պէ-ոյ. 5. վէրժ։

Vergé, ée, վէրժէ, ած. ցպակերպ. գաւազանաձեւ. 2. (վերպաս) անզարդ. անհաւասար հիւսեալ կամ ներկեալ. էշզոյտ պիլէվնէ. 2. ոչ-վէրժ էօյէ-լէմիլ. ֆուաւէ պօյուլմուզ. պաշէ էրէ-լի ֆէոյէն պօշէ էրէն ֆուվէ վէմէ-նէ պօյուլմուզ։

Vergée, էրժէ, էն. չորեքկուսակ կանգնաչափ. շորէօ-վի ուրէնէ էրէ։

Verger, վէրժէ, ար. մրգապատան. պարտէզպտղատու ծառոց. ինվէնէ. ինվէ պաչէ։

Verger, վէրժէ, ն. չափել կանգնաւ (զկերպաս). 2. չափել ամսոնաչափ զորձեաւ. (ֆուրէը) ուրէն ըէօյլէ. 2. էմիչօթ էմէթ։

Vergeter, վէրժէթէ, ն. մաքրել խոզանակաւ. ֆէֆէյէ ընէզլէմէթ։

Vergetier, վէրժէթիէ, ար. խոզանակագործ. ֆէֆէճի։

Vergettes, վէրժէթ, էէ, ոթ. խոզանակ. աւելակ զգեստոց. ֆէֆէ. էլէ-նի ֆըրչըա։

Vergeure, վէրժէր, էէ. թիեզան քարտիսի ֆէռւզէ ար. պաղը. [նուրբ. ինչ պատկ. լաստենի. ղմաահր կաղնի. ֆըշըլ ագաճ։

Vergogne, վէր-կոյնէ, էէ. ամօթ. պատկառանք. ար. սէրամա. հէյմագ։

Vergue, վէր, ար. գերան ագաճաստիակ. էրէֆէն ըռ-ռամաճ պէրէֆ։

Véricle, վէր-իքլէ, էէ. Diamants de —, տաս պրամանդ. խաչմա նէյմա։

Véridicité, վէր-իտի-թէ, էէ. ճշմարտասիրութիւն. 2. ճշմարտասիրաւթիւն. սաճնէլէֆ. իէրչէ-լէֆ։ 2. տօղրու-պօղչէ-լէֆ։

Véridique, վէր-իտիք, ած. ճշմարտասէր. տօղրու-պօղչէ։

Vérificateur, վէր-իֆիքա-թէօռ, ար. տուգիչ. քննիչ. ըռ-հէյիզ-էլ-ճէյֆ. փ-ֆէքիրիչ։

Vérification, վէր-իֆիքա-թիօն, էէ. ճշմարտութիւն. տուգիչ. քննուիթիւն. 2. արձանագրութիւն (հրամայական). ըռ-հէյզ էմիռ. ըռ-հէյզ էէլէմ. 2. (ֆէրմոր) պէֆ-ֆիրէր էօյո էմիռ։

Vérifier, վէր-իֆիէ, ն. տուգել. ճշմարտել. 2. արձանագրել (զհրամայական). ըռ-հէյզ, ըռ-հէյզ էմիռ. 2. պէֆ-ֆիրէր էօյո էմիռ։

Vérin, վէր-էյ, ար. մեքենայ ինչ բեռնափարձ. մեռնորդ պտուտակեայ պօրմաչը պօռ-պօռ։

Vérine, վէր-ինէ, էէ. վէրինեան ծխախոտ. 2. կանէ-ղի պէկմաբի. պէր նէվալը էլ-էրէթ ընի-նի-նէ. 2. պրինձեայ փանրէլ։

Véritable, վէր-իթ-ալ, ած. ստոյգ. ճշմարիտ. Հարատեան. բուռն. ռահիզ. ըռ-հէյզ. էօչ. ասլ։

Véritablement, վէր-իթ-ալ-մէն, ած. ճշմարիտ. ճշմարտապէս. ստուգաբանեան. հաւէյ-ըռ իւ-չրէ. իէրչէ-լէ-էն։

կևնդանի բարբառով. ոչըչ ըլա. ոեօչ էլի:

Verbaliser, վեռպռևլիզե. յառաջ բերել պատճառս առ ի մեռնելէ կամ յարձանագրել գատաստանական պրուցաց. 2. չաղփաղփել. չաղակրատել. պռվե փեֆլեբէնէ եոչըլա՞ էլլեն եոպռի էկերէ ևխլէրռե. 2. եռանալռմռ. ևվաչևլէ կխռե:

Verbe, վեռպ, ար. բայ. բառ. 2. ձայն. բարբառ. 3. Բանեն. Բանեն Աստուած. ֆիլիչ. 2. ոեռ. 3. Քրիստ է՞չ լսհ:

Verbération, վեռպերասիօն, է. բախիւն, ճօճռւմն (օդոյ). (հիվանդի) պօփռչռւմ, ևխլրեռմռ:

Verbeux, euse, վեռպէօ, է֊օզ, ած. բազմաբան. յորդաբոս. չօփ ոեօզևէ. չօփ ոեօյևէյեմ:

Verbiage, վեռպիռժ, ար. չաոխօսուիթիւն. չաղփաղփռւիթիւն. ևվաչևլէ. եռանռթիւն. ևվաչևլէնռմ:

Verbiager, վեռպիռժե, ն. երկայնաբանել. չաոխօսել. բարբառիլ. չօփ վէ պէհռոեռ ոեօզևէր ոեօյևռմ. ևվաչևլէնռմ:

Verbiageur, euse, վեռպիռժէօռ, է֊օզ, ար. եւ էֆ. երկայնաբան. չաղփաղփ. չաղակրատ. չօփ վէ պէհռոեռ ոեօյևէյեն. եռանռմ. ևվեչևլ:

Verbosité, վեռպօզիթե, է֊. երկայնաբանութիւն. չաոխօսուիթիւն. չօփ ոեօյևռմ. ևվեչևլիէ:

Ver-coquin, վեռ-քօքին, ար. ուռիճ արիւոյ. 2. արդեն խաղայ. 3. քնորք. անձնական կարծիք. հաճոյք. պօղ քռռրռռ. 2. պէյն քռռրռռ. 3. խոյռլ. քէյռռ:

Verd, ռ. Vert ած:

Verdâtre, վեռռռքռ, ած. հարեալ է կանաչ. կանաչանմանի. եէչիռլէ. եէչիլ:

Verdée, վեռռե, է֊. գիշեր մը կանաչապոյն. ոչեր ղեվ եէչիռլէ չէրռռ:

Verdelet, ette, վեռռլէ, է֊, ած. (գինի) փոքր մի թթու. եէչլիճ (չէրռռ:

Cet homme est encore un peu —, ծերս այս մարդուն է զօրութիւնն է. պռռ իմիչռրքեն քռռվևլէն պահռ եէրքինռք պէր:

Verderie, վեռռքռէ, է֊. տահմանն անտառապահ տալու. 2. անտառապահութիւն. օրման նռպէրքեն ոչնօրռռ. 2. օրման նռպէրլըքըէ:

Verdet, վեռռք, ար. ժանգառ. ճիճիմռէրի բիճ:

Verdeur, վեռռքեռռ, է֊. դալարութիւն. կանաչութիւն. 2. թթուութիւն. դաժանութիւն (գինւոյ). 3. ծաղիկ, դալարութիւն հատակի. մատաղութիւն. 4. խառնութիւն. կծուութիւն. դաժանութիւն (բանիդ). եէչլէչ. 2. եէչլէչ. 3. ճիվռնըքէ. ևինճէչ. ֆռռչէչ. 4. (ոեօզ) ոերճևչէ. չէռռֆինէչ:

Verdier, վեռռիե, ար. անտառապահ տալու. 2. կանաչ սարեկիկ. օրման պէչճիքերի նռպըր. 2. եէչևչ ռռրեկիկ:

Verdir, վեռռիռ, ն. ներկել ի գոյն կանաչ. եէչևլ պօյռռճէ:

—, ն. դալարանալ. կանաչանալ. եէչևլևնռճէ:

Verdoyant, ante, վեռռռյռռ, ռռէ, ած. կանաչագեղ. դալարազգեցուց. եէչևլևնռն:

Verdoyer, վեռռռյե, ն. կանաչագեղ զարդարել. դալարանալ. եէչևլևնռճէ:

Verdure, վեռռիռռ, է֊. կանաչութիւն. 2. դալարիք. խոտք. դեղ դալար. 3. օթեզ կանաչազարդ. եէչևլ բիճռ. եէչևլևլէ. 2. եէչևլէ. ըռյէր ևռճռն. եէչևլ օր. 3. ֆէռռռն, ոչռճռռքըևևըեռռլըէ

ալեին էլե ոյբ եեբյն հեվոսը-
նը փեյելիւրմե. 2. ֆէյ. ոյհո-
ֆեոմե:

Ventiler, վոնթիլե, ն. գինա
սահմանել կարծիսօք. 2. մանր
քննել. կրկսել. ըոհհինեն
ոյհո ֆեոմեթ. 2. ինճե ընֆիլել
եղիմեթ. սրայըզ ըոսրամեթ:

Ventolier, վոնթոլիե, սր.
Oiseau bon —, բազե որ
քաչ ընդդեմ կույ հաղմայ.
բէ-պիեսրա եչէ ֆուրը փոս-
բան ոլիմճա:

Ventôse, վոնթոզ, սր. հող-
մնւա ամիս. վեցերորդ ամիս
տարւոյ առաջնոյ ընկերհաշ-
տուեմեան գաղղիացւոց.
Փրան-ըլլարըն իլէ ֆէ-մկի-
բէ-նէ-ն նիզամըն կեօրե ան-
նկնէն ալլընճը այը:

Ventosité, վոնթոզիթե, իէ.
փուքը. կոյտ փքոյ. եեբլ:

Ventouse, վոնթու-զ, իէ.
սրուսակ վիրաբուժից. 2.
շնչահան. շնչածակ. պոյ-
նու-զ. հաճամըն չէչեթ. 3.
սոյու-ֆլու-թ:

Ventouser, վոնթու-զե, ն.
դնել ի վերայ պրուսակ ա-
րեան. պոյնու-զ, հաճամըն
չէչեթ ֆոմե:

Ventral, ale, վոնթրա-լ, ած.
փորոյ. պորուոյ. ֆարնա պոյէր:

Ventre, վոնթրը, սր. փոր.
որովայն. 2. արգանդ. 3.
փոր. պորս. ուռուցիկ մասն
(իրիք). ֆորն. 2. բահմ. 3.
կեօղեթ. (չէչեդէն) ֆարնը ե-
կեօք չէչիլ ըսուֆը: [պէյն:

Le — supérieur, ուղիղ.

Le — moyen, կուրծք. կեօքս:

Le — inférieur, սաորին
մասն որովայնի. փոր. ֆորն:

Le petit —, սաամրբա. ֆոփ:

Tout fait —, ամենայն ինչ
յագեցուցանէ. հեր չեյ ֆո-
րըն պոյու-բաա-լ:

Ventrée, վոնթրե, իէ.
ծնուդգ (անասնոց). պօղա-
բա-լ. եավրա-լամա:

Ventricule, վոնթրիքիւ-լ,
սր. խորշ կամ խուռոյք
(սրտի, ուղղոյ). 2. սաա-
մոքս. խախաղաց. (ինչքե,
պէյն) ֆօվա-զա-. 2. փոք.
էըրէ պոխը. ֆու-բաա-ֆ:

Ventrière, վոնթրիէ-, իէ.
ճանգ կաուաձիգ երիւարի.
փոկ հաամեայց. սրաղա- ան-
ը ֆօլանը:

Ventriloque, վոնթրիլօք,
ած. սրովայնախօս. ֆարնը-
գան ակօյլէյեն:

Ventrouiller (se), ը վոն-
թրու-յլէ, յ. ճաճաուէլ ընդ
ոխտմ. չամա-բա պոխմեֆ:

Ventru, ue, վոնթրի-, ած. մե-
ծափոր. մեծարովայն. ֆարնը
պէ-յէ-ֆ. պէ-յէ-ֆ ֆարնը:

Venue, վընի-, իէ. գա-
լուստ. երկ. ժամանում. ին-
ճե. վի-ա-լ. եեվիլմե:

Vénus, վինի-, իէ. Աստղիկ.
2. արուսեակ. լուսաստեր. 3.
պղինձ. պէ-հրե. 2. սոպո-
իըլըզը. պէ-հրե. 3. պոֆըզ:

Vêpre, վէֆ-ը, սր. երի-
կոյ. ախշամ:

Vêpres, վէֆ-ը, իէ. յո-
երեկոյին ժամ կամ ապօթք.
ախշամ ասալմը:

Ver, վէ-, սր. որդն. թըր-
թուր. 2. ապուռն. գիւաւոն.
ֆու-րմե. 3. ոզլասման:

— luisant, լուսաատուն.
փոսուսայ. ամենչ պեօճեյէ:

— à soie, չերաա. կերպա-
սատեր որդն. իէկե պեօճեյէ:

Véracité, վէ-ռաքիթե, իէ.
ճշմարտասիրութիւն. ճշմար-
տախոսութիւն. ճշմարտու-
թիւն. փոչրա-լա-ֆ. ռահիճլէֆ:

Verbal, ale, վէ-բա-լ, ած.
բայական. 2. բանիւ քերա-
նոյ. բանից. անգիր. (ի՛ոմ)
ֆիիլէ. 3. ուչըզ ըմ պեօյլե-
նիլէն. ֆոփրէրէ. խոչըըզ:

Procès-verbal, մատրճակ
կամ արձանագիր (դատի).
(պաճ) ֆոյգնամէֆ:

Verbalement, վէ-բա-լմէն,
մ. քերանավ. բանիւ.

ֆատրըտան ինչ-որ ֆոթոյս-
նօվ նաեւ նրա ինքնիշխան.
Veniel, elle, վինիել, ած. Ներելի. ինդուլգենցով ներվող.
Veniellement, վինիելման, ած. Ներելի ձեւով. ներելի չափով. ներողամտորեն.
Veni-mecum, ն. Vade-mecum.
Venimeux, euse, վենիմո, նօզ, ած. (անասուն) ինչ-որ նապաստակ. ակնհիվ (հմայքով).
Venin, վենին, ար. ինֆոն. ժանգ. 2. ոխ. խիստ ատելություն. ակնհիր. 3. ոխերիմ. ատելի. ակնհիր.
Venir, վենիր, ն. գալ. 2. գալ. հասանել. ժամանել. 3. գալ. անկանել (ժամանակ). 4. ծագել. բխել. ստացած գալ. սերել. 5. աճել. բուսանել. 6. հասել. հանել. բարձրանալ. հասանել (մինչեւ ցծուռնգա). ակնհիր. 2. ակնհիր. ակնհիրնեին. 3. ակնհիր. (մրցաս պահեստներ) տեսնիր. 4. ակնհիրի ակնհիր. ատոր օրմոտ. 5. պնդանալ. պնդիր. հոսալ օրմոտ. 6. ափոտ. (ջուռ) ընդհատ. ընդհատվել.
Laisser կամ **Voir** —, ապասել. կամ մնալ. պետք ունենալ. տոռմոտ.
— **de faire qc.** այն ինչ ունել գործելու. հետևը ետ մղել օրմոտ.
Faire — **l'eau au moulin**, հոսեցնել ինչ-որ ջուր կամ ինչ-որ բան ինչ-որ տեղ. դրանց տեսնել նոսրացնել տեղերին ինչ-որ բան. տեղ տալ ինչ-որ բանի.
— **à bout de ses ennemis**, նոսրացնել. յաղթել. ուժ տալ. ներնիր.
— **bien à**, բարեր յաղթել. քայլ պատրաստել. նյի ներ տալ. ոչնչացնել.
En — **aux mains**, կռանալ. տեսնիր. ինչ-որ.
— **bien**, աշխ. յաջողել. պետք ունենալ. ներելի.
— **à rien**, յաջողել. գործել. հետ օրմոտ.
— **à bout de**, յաղթել. ի դերեւս հանել. դուշ ընդհատ. պետք ունենալ.
A —, հանդիպելով. ապահով. ներելի.
Vent, վեն, ար. հոգի. 2. փուռ. 3. չունչ. 4. հով (բերից). 5. ընդհանրություն. ապրատպատ հպարտություն. ընդունելիություն. 2. դերիս. ներ. 3. ներելիություն. ատոր. 4. (ուղղություն) երես. 5. ֆոնդեր.
Avoir — **de qn.**, անել. ներկայությունն զինյաց ինչ. տեր ունենալ ինչ-որ ինչի տեր լինել.
Ventail, վենթայլ, ար. ատրին մոտ բացատ. ապատ. հավարար. տեղեր տեսնել. տեր հետևել.
Vente, վենթ, էթ. վաճառական. վաճառք. 2. վաճառական. վաճառատեղի. 3. հաստատ (անհատի). 4. հաստատ մոտ անհատներ. 2. ընդունել պատգամ. 3. (օրհան) տեղ. 4. օրհանը տեսնել հետևել հետևել.
Ventes, էթ. յթ. **Lods et** —, բաժ վաճառական. ատրին տեղ.
Venter, վենթե, ն. ընդունել հոգալ. չունչ. ընդունել. տեղ. ներ.
Venteux, euse, վենթո, նօզ, ած. հագնատար. հոգնատ. 2. փքած. փքաթաթ. ընդունելություն. 2. ներելի. ներելի ելույթ ներեն.
Ventilateur, վենթիլատեօր, ար. օդափոխ գործի. հեղ տեղերի ընդունել.
Ventilation, վենթիլասիօն, էթ. փոխանակ տեղ. 2. ընդունել.

à tout — beau jeu, ար · Jeu.
Vendable, վէնտապլը, ած · վաճառելի · վաճառիկ · առ-ևուրբար ։
Vendange, վէնտանժ, էթ · այգեկութիք · կուտիք · քաղելը · պող պօղտօ ։
Faire —, բաղումն չահել· ւօթ ֆալտնոյ ։
Vendanges, էթ · յ· ժամանակ կիմոց · պօպտ վէրբը ։
Vendanger, վէնտանժէ, ռ· կիմել · քաղել (զպտիղ) · 2· ապականել (զպտուղս) · պող պօղտօ · 2· (ֆիկուրէրեն) պօղտօ · պէրդօտ ընիմէ ։
Vendangeur, euse, վէնտանժէօռ, էօզ, ար· եւ էթ· այգեկուհի · պող պօղտօռ ։
Vendémiaire, վէնտեմիէռ, ար· աշնան ամիս · առաջին ամիս տարւոյ առաջնոյ ըստ կերհշտութեան գաղղիացւոց· ֆրանսըզկերէն էտ ֆէնտեմիէռ նշանակէ ւերբ տեղին էտ այբ ։
Vendeur, deresse, վէնտէօռ, տրիսէս, ար· եւ էթ· վաճառօղ · ապրան ։
Vendeur, euse, վէնտէօռ, էօզ, ար· եւ էթ· վաճառական · վաճառօղ·պաշրկան· ապրնքոց։
Vendication, ր· Revendication. [quer.
Vendiquer, ր· Revendi-
Vendition, վէնտիսիօն, էթ· վաճառումն · ապրում ։
Vendre, վէնտրը, ռ· վաճառել · 2· տալ վաստակի մատանել· ապրնել· 2· դաւոր ընել· ելնի վէրմէ· պամպուշէ ։
Vendredi, վէնտրէտի, ար· ուրբաթ· ճաշտոց · ճաշտոց կիրնէ ։
Vénéfice, վէնէֆիս, ար· դեպատուհութիւն թունելի· ընէիր վերը· պհհէրլէնե ։
Venelle, վէնէլ, էթ· փողոցիկ · ասֆալթէ ։
Enfiler la —, ի փախուստ տալ պնապահել· փախչել·ֆուգտե ։
Vénéneux, euse, վէնէնէ, էօզ, աշ· թունաւոր· պհհէրլի ։
Vener, վէնէ, ռ· որսալ· հալածել զերբ առ որսալ· ավլամէ · ավլամ էլնի հայվանը ֆօվլամէ ։
Faire — la viande, տալ կամ զել զմիս · ընի խամրմնէ ։
Vénérable, վէնէռապլը, աշ· մեծարոյ · մեծարգոյ · իդվէրէնի· վեօհրեթիւն· հիւրընդունի ։
Vénération, վէնէռասիօն, էթ· մեծարանք · շուք · պատկառանք · էդվէրի · հիւրընդունելութիւն ։
Vénérer, վէնէռէ, ռ· մեծարել · պատուել · իդվէրի, հիւրընդուն ընիմէ ։
Vénerie, վէնըռի, էթ· որսք· որսարգութիւն · 2· որսորդք արքունի · 3· տուն որսորդաց արքունի · ավ · ավլամ · 2· խումբն ամբողջը · 3· փոխկան ամբողջը պէտրը ։
Vénérien, lenne, վէնէռիէն, էն, աշ· ապտղկեան· սիփրդիտական · անառակ · վհհէրնի· նէֆռանի· կողերոտի ։
Venette, վընէթ, էթ· երկուղ· անձկութիւն· փօրթոս· փոռվէրի ։ [սարդ · ամբը ։
Veneur, վընէօռ, ար· որ-
Grand —, որսորդապետ որքառնի · ամբը պռէը ։
Vengeance, վէնժանս, էթ· վրէժ · քէն · վրէժխնդրութիւն· կօճ ընել· վրէժխնդիր լինել· կօճ ալնէ ։
Prendre կամ Tirer —, վրէժ առնուլ· կօճ ալնէ ։
Venger, վէնժէ, ռ· առնուլ վրէժս · վրէժխնդիր լինել· կօճ ալնէ ։
Vengeur, géresse, վէնժէօռ, ժէրէս, ար· եւ էթ· վրէժխնդիր · վրէժական · կօճ ալնօղ · փէնիթէօր ։
Venial, վէնիալ, ար· հրամանագիր առ խնայարհագոյն դատաստան երեւելոյ առաջի վերադոյն դատաստանի· ընիմ ալնօղ վարձ էլնի ալնէ ։

Ouvrir la —, երթակ հատուածել. գան ալմոք։

Veiné, ée, վէնէ, ած. (փայտ, կուճ) երակաւոր. պտմուրը (օպտան, հերծել)։

Veiner, վէնէ, ն. երակաւոր գործել. (հերծել) պտմուրը խոփմոք։

Veineux, euse, վէնէօ, էօզ, ած. երակայից. ըստ պտմուրը. պտմուրը։

Veinule, վէնիւլ, էթ. երակիկ. պտմուրճըթ. փիւնէ պտմոք։

Vélar, վէլար, ած. տուռնկ ձին. պէր նեվ գիպան։

Velaut, վէլօ, գլ. ատհա վարսակ, գայլ, ատլաէս, նատատատակ. իշխէն խոպան պօնատօ. իշխէն գօրգ. իշխէն ճիւթ. իշխէն ճուվէան։

Velche, վէլշ, ած. այր տպէս. ահմոք ապտմ։

Vêler, վէլէ, ն. որճ ծնանել. պտտզտզելմոք. պտտպտզը պօզտտրմոք։

Vélin, վէլէն, ած. նուրբ մաղատզամ. ճնճղ ճիւղէն։

Papier —, ապնիւ, ատրկ քարտ. ճնճղ ճիւղէն կիպ ճնդիպ, փարլոք փիտզէտ։

Vélites, վէլիթ, ած. յն. հեհիեւապէն գինուորք (հատմայկացոց). խոփիքճ ոխլահլանմըշ ատփէր։

Velléité, վէլլէիթէ, էթ. կէտ կամք. կամէուհիւն. ատըշըշ գործ. ճնդհլոքիշ խոճնք։

Véloce, վէլօ, ած. երագ. արագաշարժ. արագընթաց. չափօտ խէրիայն։

Vélocité, վէլօիթէ, էթ. երագուհիւն. արուհիւն. չափօտլօք. ճիշլէթ։

Velours, վըլու, ած. հաւիշ. կերպաս ինչ հաս. փոփիքճ։

Jouer sur le —, խաղալ շահուք իւրովք. գինոփ փանճըյլ օյնամոք։

Velouté, ée, վըլուտէ, ած. հաւշակերպ. հաւշանման. ք. աղօտագոյն. նախմագոյն. ատղատ. փափիքճ կիպէ. փափիքճ գատէ. ք. պատնատօք. փօյատ բիճուէ։

—, ած. հաւշակերպ ժապատէն. ք. հաւշանմամն մորճ (ատատմոքի). փափիքճ գատէ շէրէփ. ք. (գիպճուէն) փափիքճ գատէ պէրէիտ։

Veltage, վէլտաժ, ած. չատիւն ատակատաչատի ձողով. իսիխմօք խիմք։

Velte, վէլտ, էթ. չատի ինչ (հատանատաս խրաց). ք. ատակատաչատի ձող. պէր նեվ (իչթի) խօլէթատ. ք. իսիխմօք. իսիխմօք չըպատղատ։

Velter, վէլտէ, ն. չատիւլ ատակատաչատի ձողով. իսիխմօք խիմք։

Velteur, վէլտէօ, ած. չատիչ (ատակատաց). խօլէթատ. իսիխմօքճը։

Velu, ue, վըլի, ած. հաւշակերպ. ձարճ. իսիչէթ. իսիչ. փըլլը. ատէլը։

Velvote, վէլվօտ, էթ փատպ ինչ վարրի կատաղ. պէր նեվ խոպան փխիճնի։

Venaison, վընէզօն, էթ. որս. միս երէց. ք. ժամանակ պատրաստուհիան երէց. ավ. ավ խիի. ք. ավ խիինին ոխճդ վոփիը։

Vénal, ale, վէնալ, ած. վաճառելի. վաճառիկ. ք. վարձկան. շահատէր. օգատատճդիր. ատիըլըր. ք. րիչվէն ալան. չըփօրընր որոյան։

Vénalement, վէնալըմէն, գ. վատն արծաթով. շահատիրուհիամբ. ոխչէ իչէն. փօրը իչէն։

Vénalité, վէնալիթէ, էթ. վաճառելին լինել. ք. շահատիրուհիւն. ատիըլըր խոխօտ ատիլըփ օլմա. ք. փօտ արատա։

Venant, վընէն, ած. **Allant et —**, երթեւեկ. գնացող եւ եկող. իւրէն իչէն։

À tout —, անդէն ի գալն. իչէտչէ իւոյ։

— de lait, սրճի դիսցիկ. սիւրփ իչյին փոռնա:
Faire le pied de —, պաշտօն առնել ուսիք գձձուածիւսը. ալլոճ պէր ինուշ իլէ իալիուիլռնմոճ:
Vecteur, վէկթօռ, ած. ար.
Rayon —, ճառագայթի չարժուն կամ գնայուն (ձգնալ յարկագիծէ յատուղ մուլար կամ ի մուլար առատոլէ յարբառնական նորին). փոխարարը չէօլէ:
Véda, վէփա, ար. վիդայ. նուիրական մատեան Հընդկաց. Հինգ վէդին վէփա փէռնէն միասորիւ էին:
Vedette, վէթէթ, էֆ. պահառնորդ կամ պահակ հեծելալ. 2. դիտաննաց. խղճկ պահառնորդաց. պիլը փարոլը. 2. պիւռնի փոլէնիւ. փարոլը էիլէ:
Végétable, վէժէթօպլը, ած. ածեցական. բուսական. պիւյիւր. պիլիկր. նոպիլ:
Végétal, վէժէթալ, ար. (յթ. Végétaux). բոյս. բուսուկ. ասունկ. նոպիլ. նէպոլ. օլ. ֆիփան:
Végétal, ale, վէժէթալ, ած. բուսական. անկական. բուսարձակ. նէպոլիէ:
Végétant, ante, վէժէթան, անթ, ած. ածուն. ածեցուն. փոփո չէփէն. նոպիլ:
Végétatif, ive, վէժէթատիֆ, իվ, ած. ածեցուցիչ. ածեցական. ածական. պիւյիւրեն. նոպիլ. նէպոլիէ:
Végétation, վէժէթասիօն, էֆ. ածուածն. բուսուած. 2. բոյոք. ասունկը. նէպլի. (ֆիփան) պիւյիւմ. պիլիմ. 3. ֆիփանլոր. նէվռպիլ:
Végéter, վէժէթէ, ն. ածել. բուսանել. 2. անգործ կամ անծանօթ կեանս վարել. (ֆիփան) պիլիմիւ, պիւյիւմիւ. 3. էլսիչ խոխօփ ապարը առնարը իօփիր ինչիրմիւ:
Véhémence, վէէմանս, էֆ. սասակուիթիւն. բռնուիթիւն. ուժգնուիթիւն. չէփոխի. խըչ:
Véhément, ente, վէէման, անթ, ած. սասափկ. ուժգին. բուռն. ապդայ. չէփոխիչէ. խըչլը. խըլմլը. փէռփին:
Véhémentement, վէէմանթմէն, ած. սասափկա. կարէ. էֆէփ չէփոխի նէ. էֆրոլի:
Véhicule, վէիքիւլ, ար. անդաք. չաւիղ. միջնորդ. խօլ:
Veille, վէյլ, էֆ. արթնուիթիւն. ուշնուիթիւն. հսկաւաձ. 2. պահ գիչերայ. 3. հսկաւաձ կամ յառաջնիթաց օր (առնի իրիք). նախաոն. առաջնըքլը. առաջնըքի փառրմա. ինչյոքիքառղ. 2. ինճիք հիառնէ. 3. ուրիքիք ինէնէ. ուրիքիք:
Être à la — de, լինել մեա ի (կարծանաւաձ). (պէրչիչյէ) խոքը ընէ օլմոք:
Veilles, էֆ. յթ. ուշնուիթիւնք. վաստակք. երկք. իչ. ղահմէրի:
Veillée, վէյէ, էֆ. գիչերային վաստակք. 2. պահ, ուշնուիթիւն (առ հիառնգի). ինճիք իչլէնմէ. 3. (խոսիքնէն խառնըփա) պէրէնմէ:
Veiller, վէյէ, ն. սկել. ուշնել. արթուն կալ. 2. սկել մէա գնել. պահ առնել. առաջնմոճ. առաջնըքի, առչի փառրմոճ. առաջնըքի պէրէնմէ. 2. փորմոճ. ֆիրէր փօմոճ. ինօչնիմէ:
— un oiseau, արթառն, առքառն պահել գրապէ. ասիմայը առչիառառաղ առիլմոճ:
Veilleur, վէյէօռ, ար. սկեցող առ հիառնգի. խոսիքնէն խառնըփա պէրէնէն:
Veilleuse, վէյէօզ, էֆ. կանթեղ գիչերայ. 2. պառրայ գիչերային կանթեղ. ինճիք փառրիչ. 2. խորճ ֆիլիչ:
Veine, վէն, էֆ. երակ. 2. երակ (ջուրց, բռվուց). 3. յօժարուիթիւն. ախառուիթիւն. պռմոր. 3. (առա, մոպէն) պռմորը. 3. ժիլ:

նակ կերպարանք. ըն-ըլե-ըն-ըլե- օլմ. ընվա:

Varietur (ne), նե վա-ե-պե-, զի մի փոփոխեացի. պեյիլելե-ին պեյե:

Variole, վա-ե օլ, ե. ծաղիկ ախտ. ընե+ խոսնելեյե:

Variolique, վա-ե օլե, ած. ծաղիկ ախտի. ընե+ խոսնելեյին պոյեր:

Variqueux, euse, վա-ե գե օ, ե օլ, ած. (երակ) ուռուցեալ. (այտուածք) յուռնլոյ երակաց. ընըգե (պոմոր). պոմորըն կենել-կենմե-կնպե պա-հր ե պե (ընլ):

Varlet, վա-ե, ար. մանկաւիկ. այպաուռոր աշնուակն. պա-հոպոր. ե օղլանը:

Varlope, վա-ըբ, ե. խոբաւուզ կամ քերիչ մեծ. պե-յե+ րենպե:

Vasculaire, } ած. ուհմաև-կան. **Vasculeux, euse**, } վա-գե-ե օ, ե օլ, ած. ֆմոյ. անօմ ալից. երակալից. պոմոբա պոյեր. ըօգ պոմորըը:

Vase, վազ, ե. ախկ. տիղմ. ամօր. պ-ըլըգե. աա- ալ ընգ պոօ օլան ըմոբր: [ման. գոպ:

Vase, վազ, ար. անօմ. ա-

Vaseux, euse, վազե օ, ե օլ, ած. ամօրակեն. ակաբաուն. աղմուա. պ-ըլըգե ըմոբրը:

Vasistas, վազե ոբա, ար. դռնակ ի դրան. փեղկ ի պատուհանի. գոգե-պա, ենեն-ճեբգե ա ըլըր գոգեն ըգ գե- ըե+ գոնոպ:

Vassal, ale, վաալ, ար. եւ ե. հպատակ. հնազանդեալ. իշխանաւոր. աւատաւու. ռոպե. բոյո:

Vasselage, վաըլաժ, ար. հպատակութիւն. արբանեկութիւն. բոյոլըգ. ըոպելիե:

Vaste, վաս, ած. լայն. ընդարձակ. լայնանիստ. մեծաւարած. յաղմ. ենլ. ենենբ. պե-յե+:

Vastité, վասգեգ, ե. ընդարձակութիւն. ատբաճաւութիւն. խնելիե+. ենենելե-պե-յե- ե եր:

Vatican, վագենե, ար. ալ ատիկան. ատեան Հռոմայ. ալ ըիենե. ըօմ պելեն:

Vaticinateur, վագե-ենոպեօ, ար. իղձ. ըղձապատուաւմ. 2. բանաստեղծ. ֆալճը. 3. չոբր:

Vaticiner, վագե-ենե, ե. ըղձանալ. գուշակել. մարգարէանալ. 2. յօրինել քերթուածս. ֆալ ալմոգ. գելենե աբօյնոգ+. 2. չեր ենոգոգ:

Vatication, վագենենոգօ, ե. ըղձութիւն. ֆալճըելըգ:

Va-tout, վա-գա, ար. Համարօրէն արծաթի եղեալ ի խաղս. օյոանգա կոնենանե գօնոլան ոգելենեն ըօգոա:

Vau-de-route (à), գ. ի Route.

Vaudeville, վոգելե, ար. երգ փողոցայց. 2. խաղ ինչ պուսանական. ոօգոգ չոբգեն. 2. պեր նել գօճգելոբ ըենոբօ օյոանոա:

Vau-l'eau (à), գ. ի Aval.

Vaurien, վօ-ենի, ար. ատելի. արիկայ. անառակ. խօվարգա. չոգելե. գոգելե:

Vautour, վօգոա, ար. անգղ. ճոռչուն ինչ յոգելեատակէչ. ոգ պոոգա:

Vautrait, վօգո-ե, ար. կապմանջք արտոյ (վարտոգի). (խոպան գօնոոգօ) ավելոյոճոգ ալոենլոբ, ըոգելեմլոբ:

Vautrer (se), ար վօգո-ե, յ. ճաւաւելել. ընկղմիլ. ընկողմանիլ. (չոմոգա) պոենոգ. խոյելելգ խոենոգ:

Vayvode, վեենվօգ, ար. իշխան. վեհհատիա (ալ ալձաքիոյ, Վալձաւաիոյ ...). վոյվօգա:

Veau, վօ, ար. որճ. ընջուղ. 2. մեա որճու. 3. մորճ որճու. պանա. պոալուղը. 2. պանա եղի. 3. պանա գեելենե:

Vapeur, վ-ըր-օ-ռ, էգ. շոգի. գոլորշի. 2. մեղ. ծուխ. պատռ. պոռթոր. 3. տիրանու. Bateau à —, շոգենաւ. ընթ ևիգի։

Vapeurs, էգ. յդ. փայծաղնացաւութիւն. ախտ ախտնդեաց, արգանդի. վերսէր ևիրիկա՛էլ բոհմ։

Vaporeux, euse, վ-ըր-օ-ռէ, ռօզ. գոլորշապատ. շոգեվից. միգապատ. 2. փայծաղնացաւ. պոռթոտ. պիտանելը. 3. վերսելը։

Vaporisation, վ-ըր-օ-ր-իզ-ասիօն, էգ. գոլորշանալն. շոգանալն. պոռթոտանիմ. պոռթոտա պեհնէլ։

Vaporiser, վ-ըր-օ-ր-իզէ, ն. շոգիլ ի գոլորշի. ի շոգի դարձուցանել. պոռթոտանիմէ. պոռթոտա ընէլ։

Vaquer, վ-էք, ն. ունալ գաւառակ. կալ թափուր. 2. դադարել. շաբաթանալ. փակեալ լինել (տանի). 3. — à, զբաղել. պարապել. պատկառ կալ. պօլ ֆալմէ. 2. ըռնիլ եմիէ. ֆոռելը օլմէ. 3. ֆելըր օլմէ. ֆիէր ֆօմէ։

Varaigne, վ-ար-իղ, էգ. բերան ընդ որ մտանէ ջուր ծովու յառաջին ընդունարան խրամի աղից. ըռնելը էգ հավուզ-ռնոյն ասէլը։

Varangue, վ-ար-ան, էգ. կող նաւու. ևիկ ֆոդոռելը, խանը։

Vare, վար, էգ. չափ ինչ սպանիական. պէր ևեվ իսֆանիա ևօլէնիա-ռ։

Varech, վ-ար-է, ար. մամուռ. ծովու. 2. իրք ընկեցեալք արտաքս ի ծովէ ի ցամաք. 3. նաւ ընկղմեալ. պէհնէ ևոռռնու. 2. պէհնէլէն ֆռայա ոռուելը նէռնէլէր. 3. պռնվէլ ևիրի։

Varenne, վ-ար-է, էգ. խոպան. անմշակ. դաշտավայր. 2. որսատեղի արքունի. խոպան եէր. վէրան օվ. 2. ֆռուելը օվ. 3. ֆռուելը ով եէրէ։

Variabilité, վ-ար-ի-ա-պիլ-իթէ, էգ. փոփոխականութիւն. պիտանելութիւն. պէփոռելէ։

Variable, վ-ար-իա-պլ, ռ-ի. փոփոխական. անհաստատ. պէհնէլելէր. պէփոռել։

Variant, ante, վ-ար-իան-թ, ռ-ի. յադդողդ. յեզդնեղակ. պէփոռել։

Variante, վ-ար-իանթ, էգ. այլակերպութիւն պէսպէս օրինակաց մատենի իրիք. պէսպէս ընդհերքսուած. պէր ըռելէնքէն ըն-ռուելը պէր ևիրիքը ֆօրնէ-ռելէրէ խոֆօռ ըռելէվէրն։

Variation, վ-ար-ի-ասիօն, էգ. փոփոխումն. այլակերպութիւն. ընդդէլը. պէհնէլելէր. ֆոքէ։

Varice, վ-ար-իս, էգ. ուռնուն կամ այտուցմն երակի. փամբըզ ելէվէռ։

Varicelle, վ-ար-ի-ել, էգ. սուտ ծաղիկ. սուտ ծաղիկ ախտ. ռռռ ելէվէր։

Varicocèle, վ-ար-ի-ֆօ-ել, էգ. այտուցմն երակաց փոշտի կամ պարկի երկուորեաց. խոյի ըռօզռուելըն պռմբուրդը ելէվէ։

Varié, ée, վ-ար-իէ, ռ-ի. այլակերպ. պէս պէս. ըռ-ուելը ըռ-ուելը։

Varier, վ-ար-իէ, ն. գունակ գունակ յօրինել. պէս պէս գործել. փոփոխել. վէրնէվ ելելվ էսֆ-ռ. ըռ-ուելը ըռ-ուելը պէհնէլելէր։ 2. այլակերպ լինել. չմիաբանել. 3. հեռանալ, խոտորել (ալաքի) ի հիւանդ. պէհնէլելէ։ 2. պէհնէ ըռուդ պռէ-ռ ըռ-ուելը օլմէ. ռռյռմէ. 3. (պռռռռ էդնէ-ռ) վէրնել ըռօֆէնմն էսէօր ռռֆռմէ։

Variété, վ-ար-իէթէ, էգ. այլակերպութիւն. տգղի տգղի փոփոխումն. գունակ գու-

Valse, վալս, ի. *երկուց պարից. վալսի. իւիւ իւրեանց խօրհուրդ։*
Valser, վալսել, ն. *երկուց պարս պարել. վալսի կրնալ. իւիւ իւրեանց խօրհուրդ ընել։*
Valseur, euse, վալսող, ի. *երկուց պարողի, ուհ. եւ իւ. երկուց պարողաց պարուհոյ. իւիւ իւրեանց խօրհուրդը ընել։ վալսի կարող։*
Value, վալիւ, ի. **Plus —**, *յաւելուած արժէգնոց. առաւել արժէգինք. ասիկա ալեան շնչին գնոյ պիտոյք գնելէ։*
Valve, վալվ, ի. *պատուան (խեցեմորթից). (գինիի գործիքի) փոպոլը։*
Valvule, վալվիւլ, ի. *մաշկ, թաղանթի ի խողովակս մարմնոյ. փոմրլորը իւրեանց ընդունիլ։*
Vampire, վամփիր, ու. *առլէզ. ճիւաղ հին. արուսաւկանք. 2. մեծ հին չիղջ. գիշերի. ծին. խօրհրդոփ. 3. գէր հին կին։*
Van, վան, ու. *մաղ (գորինոյ). (պատգոյ) փալպատուս։*
Vandale, վանդալ, ու. *վանդալ. վայրենի. խժդուժ. բարբարոս. աշխարհաւեր. խողոպիչ. պորպորըշ. գիւղերայը խարտոպ կոչեն։*
Vandalisme, վանդալիզմ, ու. *վայրենաւթիւն. բարբարոսաւթիւն. խողոպչութիւն. պորպորըշութիւն։*
Vandoise, վանդուազ, ի. *սիգաձուկն. գէր հին ձուկ պօլըզը։*
Vanille, վանիլ, ի. *հաճելուկ. բոյս հին Ամերիկայ. 2. արեւադէմ. սկ. վանիլիա. 3. այ ընկերի։*
Vanillier, ու. Vanille 1.
Vanité, վանիթէ, ի. *ընդունայնութիւն. ունայնութիւն. անասիք. 2. անձնդիւրութիւն. անձնասիրութիւն. 3. անարգածութիւն. պօլլաք. ֆանիլիւ. 2. գինոփ գօլայըլըմա, ընդիմրըմա պոռմա. 3. խօրհուրդ. գիպիրլիւ։*
Faire — d'une ch., *պարծիլ. յօրանալ. խօրհուրդ։*
Sans —, ած. *առանց պարծելոյ. առանց անարպարծութեան. խօրհուրդ։*
Vaniteux, euse, վանիթօ, ող, ուհ. *ընդունայնասէր. անարպարծ. հովոյի. մաղրուս։*
Vanne, վան, ի. *վերնադուռն. աւահանք. առմ գոփոս։*
Vanneau, վանօ, ու. *սիրամարգ վայրի. եղտիւրիկ. խոպան ճռառաս։*
Vanner, վանել, ն. *խարթալել, հաւել (գորինան). (պատգոյ) առաջմոք, գոլպատրլոմոք։*
Vannerie, վանըթէ, ի. *կողովագործաւթիւն. 2. կողով. վաճառք կողովոց. արիւնգինիւ. սիւֆեճինիւ. 3. արիւնգիր. սիւֆեկիր. արիւնգ, սիւֆեկ խմիչառ։*
Vannette, վանէթ, ի. *կողով. առկառի. արիւնգ. արկղ։*
Vanneur, վանէօ, ու. *խարթալիչ, հաւիչ (գորինոյ). (պատգոյ) գոլպատրլոյան, առառրան։*
Vannier, վանիէ, ու. *կողովագործ. արիւնգիչ. արկղիչ։*
Vantail, վանթայլ, ու. *փեղկ, թեւ (դրանց, պատուհանաց). (գոփոս, երկնցիրք) գանատը։*
Vantard, arde, վանդար, առտ, ած. *մեծամտան. անձնագով. պարծուկ. խօչանդիւ. պերպրլիկեն։*
Vanter, վանթել, ն. *գովել. դրուատել. խօրհիլ. արգհ կընդիւ։*
Se —, ն. *գովել զանձն. պարծել. փեռոփոյն խօրհիլ. խօչանդիւ։*
Vanterie, վանթըթէ, ի. *պանծաւթիւն. անձնագովաւթիւն. անարպարծաւթիւն. խօչանդիւ։*
Va-nu-pieds, վանիփիէ, ու. *բակատնաց. գառատրկաւուն. խոլըն այոգ կիպին. խօվրտա։*

ջ. գՀետ պնդել. աշխատ լինել Համբերութեամբ. խըզճիւ-ուրբէ էնիլ. ջ. կոպեկ փըլիտ. չարչըմէ։

Valétudinaire, վալէդինէր, ած. հիւանդագին. ախտաւոր. խոհնիդրաման. իրէնըլի։

Valeur, վալէօր, էդ. գինք. արժէգինք. յարգ. արժանութիւն. ջ. բան զօրութիւն (բառից). ճիշդ նշանակութիւն. ց. քաջութիւն. արութիւն. զօրութիւն. պահս. ֆէյմի. փէյդր. ջ. (պիր լուրնին) ասըլ գուվվէնի, մանաթը. ց. էյիլիւթ. չնճաստի։

La — de, գոգցեա. գոգ իմն. իբրեւ. Համար. հնդհն. գաղտ. փէյդրթե։

— reçue, արժէգինք ընկալուած. պէրթէլի ալընմըշ։

— en compte, արժէգինք ի հաշուի. պէրթէլի հիսապտա։

Valeureusement, վալէօրըման, ած. արութեամբ. քաջութեամբ. էյիլնճէ. չնճաստի իլէ. մէրտանէ։

Valeureux, euse, վալէօր-էօզ, էօզ, ած. քաջ. քաջասիրտ. մէրտ. էյիլի։

Validation, վալիտասիօն, էդ. վաւերապարծանութիւն. վաւերական գարծել. ասհհ չնթաճ. չնբի նիմճ։

Valide, վալիտ, ած. վաւերական. Համաաաաան. օրինաւոր. ջ. առաջ. զօրաւոր. չնբի. ինչէր. ասհհ. ջ. ասպ ախչի. գուվվէնիլի։

Validé, վալիտէ, էդ. **La sultane —**, մայր արքայինն Տաճկաց. վալիտէ սուլթան։

Validement, վալիտըման, մ. վաւերական օրինակաւ. օրինաւոր պայմանաւ. չնբուն. պինչ հոգի։

Valider, վալիտէ, ն. վաւերական գարծել. Համաաստել. չնբի նիմճ. ասհհ նթուճ։

Validité, վալիտիտէ, էդ. վաւերականութիւն. Համաստութիւն. ասհհութիւն. չնբիլիւթ։

Valise, վալիզ, էդ. պարկ. պայսաակ. ճամպուն. հէյպէ. նօչպա։

Valisnère, Valisnérie, Valvisnère, էդ. առնկին ջրային. պիր ան- ֆին- պանը։

Valkyries, վալկիրէ, էդ. յԱկանդինաւեան յաւերժահարսնութիւն. ճկնոտիկ ծօլկն գահրհմանլարըն ի-պիրինճ արքա ասայս պէօյկն հի-րի- գըշլարը։

Vallaire, վալլէր, ած. էդ. **Couronne —**, պատկ առաջ այնմ՝ որ զառաջինն ի պատանէ ի շնաստաց վազեալ եւ լաներ. եօթն ծոմլըլար պէյնինդէ իւր եվկել գի-չմանլըըն մէրկիրիմինճ չըգանա վրնկն նաց։

Vallée, վալէ, էդ. հովիտ. լերանցաձէջք. ձոր. գիրք. վոպի։

Vallon, վալօն, ար. ձորակ. ծործորակ. գիրկճի։

Valoir, վալուար, ն. արժի. ջ. ածել չահ. բերել պատուղ. ց. արժել. զօրել. նշանակել. պէյդէ. ջ. փոար, ճյնի ինկիրմէ. ց. պէյդէ. ֆո-վվէնի, մանաթը օլմէ։

— mieux, բարւոք լինել. լինել նախաձեռնար. խյի, ֆոնիւն օլմէ։

Il vaut mieux, լաւ, բարւոք է. խյի գէր։

—, ն. հայհայմի. բերել. չահճացուցանել. պէպէդ օլմէ. ինկիրմէ. ֆալանգըմէ։

À —, ի հաշիւ. ասկ հիսապ։

Vaille que vaille, Tout coup vaille, գիարդ եւ իցէ. պինչ եւ գէպք ապացին. նէ փի օլա-բաա օլառն. հէր ճէվգիպէ։

Vaant, ար արժէ. գնաց. պէյդր. (պին ֆիօրին)լէ։

անորիշա. անյայտա. պետևևէ-ութ-պետևևէ-էպէրիտրէ էնէ:

Vaguemestre, վէյ-մէ-տր-ը, ար. ապխապկու զօրաց. սա-էերին էբրը նապէբբը:

Vaguer, վէյէ, ը. յանձել. ժամանել. էօրինէյէ պերէյէ էտէօ ավարա կէշնէէ:

Vaillamment, վայէ-ամէն, ած. քաջաբժեանը. արա-բժեանը. ազբարանէ. էյէրնճէ:

Vaillance, վայէ-անէ, էփ. արաբժիւն. քաջաբժիւն. էյէրնէէ. ազբարէէ:

Vaillant, ante, վայէ-ան, անդ, ած. քաջ. քաջասիրա. ազբար. էյէրն. ճէ-ած:

Vaillant, վայէ-ան, ար. գոյք. արարք. ինչ. դրա-մագլուխ. մալ ազալ. ապրանէ:

Vaillantise, վայէ-անդիզ, էփ. գործ քաջաբժեան. արա-բժիւն. էյէրնէէ. ազբարէէ:

Vain, aine, վէն, էն, ած. ունայն. ընդունայն. սնոտի. գաւառկ. 2. մտացածին. կնոտական. նանիր. յոռգոռգ. 3. սնափառ. հպարտ. պօշ. 2. ազալըզ. խայալէ. ինքնե-պէզ. 3. ֆօքա-լ. մոզրա-ր:

En —, ած. ի զուր. ընդ վայր. վայրապար. պօշ էէրէ:

Vaincre, վէնգը-ը, ն. յաղ-թանել. պարտել. նուաճել. 2. անցանել զանցանել. գէնել. դէր ի վէրայ լինել. էէնէնէէ. ֆէնհ էնէէ. 2. ալմաֆ. խա-նէ-ն օլմաֆ. ալի էնէէ:

Vainement, վէնըմէն, ած. ի զուր. ընդ վայր. պօշ էէ-րէ. նաֆիլէ:

Vainqueur, վէնգէօ, ար. յաղթող. յաղթական. էէ-նէն. ֆէնհ. զաղէ:

Vair, վէ, ար. մաշկեամ ապխալ եւ մնխրապղն. պէյազ վէ սընճաղի փէ-րէ:

Vairon, վէ-օն, ած. ար. (ակն) ապխալածքր բրալ. պէպէյին էէվրէ-ի պէյազ (իօզ):

Vairon, վէ-օն, ար. գոյնա-գոյն խարակածուկն. բէնի-գէ ֆայ պ-ը:

Vaisseau, վէ-օ, ար. ա-նօթ. աման. 2 նաւ. 3. գա-հլիճ, սկյավայր (եկեղեցւոյ). 4. ա-նօթք, խողովակք, երակք (մարմնոց, անկոց). ֆօպ. 2. ի-ֆէ. 3. փէլէ-էէ օրի-օ-ը. 4. (ընէն, ֆիփօն) փօմբլօրը, օ-լօ-ֆլօրը:

Vaisselle, վէ-էէլ, էփ. ա-նօթք, սպասք (սեղանոյ). (ա-ֆը-)ֆօպլօրը, նօֆը-ճլօրը:

Val, վալ, ար. հովիտ. ձոր. փէրէ:

Valable, վալապլը, ած. վաւերական. ընդունելի. ի-ջէր. չէրէ. ֆօպօ-լ օլա-նօ-ր. մոֆպօ-լ օլա-նօ-ր. մոֆպօ-լ:

Valablement, վալապլըմէն, ած. վաւերական օրինակաւ. հաստատուն-ութեամբ. քան օ-րինի. չէրօն. ալէ հօֆֆ:

Valériane, վալէ-իան, էփ. սմէ էր. մոյս ինչ. փէպէ օլա-:

Valet, վալէ, ար. ծառայ. սպասուար. 2. ծառայ, սա-կրաւար (ի քարտիսի խա-ղաւն). 3. ծանրոց դրան (գի ինքնին վահանացի). 4. սրն-դիչ գործի աստղձագործ աց. 5. մոյմ (հպեալ-ոյ). իըղճի-փէ-ր. 2. (փէ-ղըփ օյա-նա-նա-պա) պաճափ. 3. ֆափա- էն-էէ-ինդէն ա-ըլէը ա-ղըրլըֆ. 4. պօղրամաճըլարըն էլևէյէ-ճէփ օ-պա-նա- ազֆաճափ ալէի. 5. (այնա) փէ-ինէյէ, պայապաճա-ղը:

Valetage, վալըթաֆ, ար. սպասաւորութիւն. իըղճի-փէ-ըլըֆ:

Valetaille, վալըթայլ, էփ. ծառայք. սմխոխ սպասաւո-րայ. իըղճիփէ-ըլար:

Valet-à-patin, վալէթ-ա-ֆաթէն, ար. առնելիք երա-կայ. անօֆտայ մարմնոյ. ճէր-բահլարըն պամար մալա-ը:

Valeter, վալըթէ, ը. ար-բանել. սպաս հարկանել.

կոմամորմի · արջառամորմի · 3 · կին կաթի յոյր · ինէ+ · 2 · ինէ+ , ըշէշը տէրէսի · 3 · էնէ+ չէշման ֆոքը ։

Manger de la — enragée, *բազում զրկանս եւ միշտ կրել · չօֆ մահբամբօֆ վէ չահմիլի չէնէ+ ։*

Garde la —, *գդայլ լէր (զի մի խաբեացիս) · ոճքէն (ալամայաքէն) ։*

Vacher, ère, *վաչի, էս , աբ · եւ էնի · անդէօրդ · կովաբած · ինէ+ կիւրէշէս · ինէ+ չօպանը ։*

Vacherie, *վաչըճի , էնի · փարախ , գոմը, մանգաղատեղ կովաբդիճէ+ համաբաբդըշէլը ։*

Vacillant, ante, *վաչիլճի, անդր , ան · դողդոջուն · դանդաչական · երերուն · 2 · վարանեալ · տատանեալ · երկմիտ · տալանան · խիրխնչէն · 2 · փոթոթըշ · չէ+ահէրչէնէն ։*

Vacillation, *վաչիլճէթի, էնի · դողդոջումն · երերումն · դանդաչանք · 2 · դեգեռումն · վարանք · ծուփք · անհատատատութիւն · տալանըշ · 2 · խերխոտ+ · չէ+ահէր · փոթոթըշչէնի ։*

Vaciller, *վաչիլէ , չ · դողդոջել · երերել · դանդաչել · դեգեռել · 2 · վարանել · երկմտել · ծփիլ (ի խորհուրդս) · տալանճաք · խիրխոտ+ · 2 · չէ+ահէրնէ+ · փոթոթըշ · օլմաք · փոթոր վէրխիլէ+ ։*

Vacuité, *վաչիլէքէ , էնի · դատարկութիւն · պօչլուք · պոչ օլմա ։*

Vade, *վաթ , էնի · արձամի հգեալ ի խաղս · օյոնիկա օրինայս ֆօնտալան ոճքէ ։*

Vademanque, *վաթմանիլէքէ · պահատուրդ արկիլ գանձի · ոճնոքէիտ էէ+չէն ոճքէ ։*

Vade-mecum, *վաթէ-մէքէմ , աբ · ինչ զոր ցանգ լինի իւր տանի տր · պէրէնէն պոչմ ճէկինէ+ խալըտըշը չէ+ ։*

Va-et-vient, *վա-է-վիէն (վաթէվիէն) · աբ · երեմ եւ հետգ մնան մեքենայի խրիք · 2 · երեմ եւ հետգ կուր ինչ գեայ · պէր պէտեզնէն ինէ+ չէնէ հէ+ոխէ+ · 2 · պէր նէվ չէ+ ֆոչըշը ։*

Vagabond, onde, *վա+գոյ · օնդ , ան · լճափառական · ընդվայրագնաց · դատարկաառն · չադաչայ · 3 · անկարգ · խառնակ · պօչ կէչինի · ավբա · խօվբոտ · 2 · նիշտ+ըշ · ֆոբճոֆըշը ։*

Vagabondage, *վա+գոյճոֆ , աբ · լճափառականութիւն · ընդվայրագնաց դատարկաառութիւն · չադաչառութիւն · պօչ պօչ կէչէնէ · ավբա+նէ+ · խօվբոտկէնէ ։*

Vagabonder, *չ · լճափառական · ընդվայրագնաց · դատարկաառել · չադաչառել · պօչ պօչ կէչէնէ · ավբա+նէ+ · խօվբոտկէնէ ։*

Vagin, *վաթի , աբ · ցնցուղ արգանդի · բահի խօլ ։*

Vaginal, ale, *վաճինալ , ան · (լճաղանիճի) ցնցղոյ արգանդի · բահի խօլտեան (խճճէ տէրէնէն) ։*

Vagissement, *վաթի-ճիմ , աբ · ճիչ , լալիւն (նորածին մանկան) · (կենի փօշտ ըճաբտան) պոչըտմաբ , տալմաբ ։*

Vague, *վաի , էնի · ալիք · ծփանք · փուչք · ծփք ։*

Vague, *վաի , ան · անաչափ · անկապ · անորիչ · 2 · (երկիր) ամայի · անդաբանի · խոպանացեալ · 3 · ընդհանուն · մտացածին · յոդդոդի · անճիշդ · անմանրաբար · նահանգաբար · նախայսկ · պէրլէնէչ · 2 · էլլէնճիքէ (ինչքան) · էլբան · 3 · պոչ · խէրճէլէչ · պէրլէնէչ · գօրլանքէ · Le — de l'air , անէգր անչքափոխութիւն օդոյ · խալըչ հէվա ։*

Vaguement, *վալըմ , ի ·*

ա–լա ալան. ճիպուրին ղողի խ–պիճ:

Usurpation, ի–ղի–ա–քա–ութիւն, իմ. գրաւումն. յափշտակութիւն. ղբ ա–լա ղողի իմիջ. ճիպուրին ալմա:

Usurper, ի–ղի–ա–քիլ, ն. բանի կամ ներգաւ գրաւել. յափշտակել. յինքն վառել. ղբ ա–լա ի–ախօտ հիւրե իւր ա–լմաք. ճիպուրին ղողի իմիջ:

—, ն. գրաւեալ տիրել. փին–պինե ալըղ ղողի իմիջ:

Ut, ի–տ, ած. առաջինն նշան կամ խաղ երաժշտական. մա–ութից նիշան–իրինին էմէ:

Utérin, ine, ի–տէ–իի, ին, ած. (հղբայր, քոյր) համամայր. պէր անատան փօղան:

Fureur utérine, կաղաց–ք արգանդի. հարանամոլութիւն. ճի–նա–ան իմէ ղա–ըիլ:

Utérus, ի–տէ–ի–ա, ար. արգանդ. բահմ:

Utile, ի–պիլ, ած. պիտանի. օգտակար. ինֆիմիը. փ–իպէմ:

Utilement, ի–պիլըմ–ի, մ. օգտիւ. յօգուտ. օգտակարապէս. փ–իպէ իմ. փ–իպէմ ի–ար ի–մ:

Utiliser, ի–պիլիղ, ն. յօգուտ ի կիր արկանել. օգտակար առնել. փ–իպէ իմ ի–ա–լանմա–ք. փ–իպէ ըճիարմա–ք:

Utilité, ի–պիլի–պէ, իմ. օգուտ. օգտութիւն. շահ. փ–իպէ. ինֆիմ:

Utopie, ի–պօբի, իմ. մտացածին երկիր առասպելական. խայալի պօլա–ք իւր. պինին փի–ր պէրի–քի:

Utricule, ի–պ–իքի–լ, ար. տիկ փաքրիկ. փ–ի–ի–ֆա–լա–մ. ֆա–լա–մճա–ք:

Uvée, ի–վէ, իմ. պարուրատիկ ինչ աչաց. ֆապափա՛ի անատիյէքի:

Uvule, ի–վի–լ, իմ. լեզուակ. փ–ի–ի–ք ալ. փիլ. փիճըղ:

V o

Va, վա, հրամայի. բարեաւ է. օլա–ա. փէ+ էյի:

Vacance, վաքանա, իմ. պատարկութիւն. ատարկ. 2. շաբաթիւն. դադարումն (ատենից). ֆահլա–լէյէքի. պօղ օլմա. 3. ֆաքիլ. փայթա:

Vacances, իմ. յ+. շաբաթիւն. պարապուրդ. արձակուրդ. հանգիստ յատմանց. ֆաքիլ. իմիէրահաֆ. վաքանա:

Vacant, ante, վաքան, անդ, ած. պարապարդ. պատարկ. թափուր. ֆահլա–լ. պօղ:

Vacarme, վաքար–մ, ար. աղմուկ. դղրդիւն. շխնդ. շչուկ. չի–ֆիլիք. փիլըրտը:

Vacation, վաքա–իօղ, իմ. արուեստ. 2. ժողով. ներա. դեղերատնք. 3. պատարկութիւն (հատից). ա–նաֆի. 2. ֆ–ինէա. լինա. ֆէչա–լէյէքի. 3. ֆահլա–լէյէքի:

Vacations, իմ. յ+. վարձք. թոշակ. 2. շաբաթիւն. դադարումն (ի ժողովոյ). հաֆթ. ի–լէֆէ. 2. ի–ֆիլ:

Vaccin, վա+ա–ի, ար. թարախ (ատեանց կովու՝ ի պատուաստ մարմնոց). (ալ իլին ինէ+ ի–մ–էյինփէն ըճիարըլա) իրին:

Vaccination, վա+ինա–իօղ, իմ. պատուաստումն (մարմնոց). (ինէի) ալ ի–ի–ղ:

Vaccine, վա+ին, իմ. ծաղիկ ախտ (կովուց). 2. պատուաստ ծաղիկ ախտի (թարախով ատեանց կովու). (ինէ+ի–իրին) ի–լէ+ իլի–իի. 2. ալ. ալ ի–ի–ղ:

Vacciner, վա+ինէ, ն. պատուաստել (պատրմինա). (ինէի) ալ ի–ի–ղ+:

Vache, վաչ, իմ. կով. 2.

Usager, ի-զ-ժէ, ած. որ ունի իրաւունս հասանելոյ փայտ յանտառէ կամ արտադելոյ. օբ՛ռնական օգտուն ինչի ի-մէ՛ չ ի-մոյ օ՛զ-մայս սեռ-ական։

Usance, ի-զ-նէ, ի՛է. սովորութիւն. օրէնք. 2. ըստ-ժամանակ կամ ժամանակակից (փոխառ-կարդի). ապրի. ի՛ւ-օրէ. 2. (ի-զ-նէ՛ս ինչ-ը ի-օգտ-ի՛ւ-ն) օ՛զ-ուչ լ՛ուն-ի-ս ի՛ւ-ոք։

Usante, ի-զ-նէ՛, ած. ի՛է. կիրարկու. վարող. ի-զ-ուչ-ած. ի-ր-ի՛ւ-ով ի-օգ-ի։

User, ի-զ-ի, ը. վարել. ի կիր արկանել. պաշտել (իւ՛ր). ի-զ-ուչ-ի՛ւ-մ. ի-ր-ի՛ւ-ով ի-մ-ի։ **En —**, վարել. դնալ. վ-ր-ը-ն-ի՛ւ-մ։

—, ն. ծախել. սպառել. ի կիր արկանել. 2. մաշել. սպասկանել. յոռացուցանել. Հագուցանել. 3. նուազեցուցանել. սկարացուցանել. ի-ր-ի՛ւ-մ. ի-զ-ուչ-ի՛ւ-մ. 2. ա՛ր-ը-ի՛ւ-մ. զ-ո՛ւ-մ. ի-զ-ուչ-ի՛ւ-մ. 3. ի-զ-ի-ի՛ւ-մ. ա-զ-ա՛ւ-մ։

S'—, ն. մաշել. Հնանալ. ա՛ր-ի՛ւ-մ. ի-զ-ի-ի՛ւ-մ։

Cheval usé, երիւար խոնջ եւ վաստակ. է-ի-ի-զ-ուչ-ած։

User, ի-զ-ի, ար. պիտանաւէտ-իւն. վարուն. կիրարկութիւն. ի-ր-ի՛ւ-մ-ի-զ-ի-ի-զ-ուչ-ի՛ւ-մ։ **Homme bon à l'—**, այր լաւ ի ծառայից լինել. ի-ր-ա՛մ ծ-ա-ռ-այ-ի-ի-զ-ուչ-ի՛ւ-մ ապահ։

Usine, ի-զ-ի՛ն, ի՛է. դարձանոց. գործատուն. հիմնարկութիւն (որպէս՝ դարբնոց, աղօրիք). է-ի-ի-զ-ուչ-ի՛ւ-ն պ-ի-ի-ի-ա՛։

Usité, ée, ի-զ-ի-ի-ի՛ւ, ած. սովորեալ. սովորական. ի սովորութիւն. ապրի օ՛զ-ուչ. ի-զ-ուչ-ի՛ւ-ի-զ։

Usquebac, ի. Scubac.

Ustensile, ի-զ-ի-ն-ի՛ւ, ար. անօթ, ապաք (խոհանոցի). կազմած. ա՛ր-ի-ի-զ-ուչ-ի՛ւ-ի-զ։

Ustion, ի-զ-ի-ի՛ւ, ի՛է. խարուածք. կիզուածք. 2. չորցնելի մսի. ի-ի-զ-ուչ-ի՛ւ-մ. զ-ո՛ւ-մ. 2. ի-զ-ի-ի՛ւ-մ ի-ի-զ-ի-ի՛ւ-մ։

Usucapion, ի-զ-ի-զ-ի-ի՛ւ, ի՛է. կանխագրաւութիւն. ի-զ-ո՛ւ-ր ի-ի-զ-ի-ի՛ւ-մ ի-ի-զ-ի-ի՛ւ-մ։

Usuel, elle, ի-զ-ի-ի՛ւ, ած. սովորական. ընդհանուր. վարելի. ապրի օ՛զ-ուչ. ի-զ-ուչ-ի՛ւ-ի-զ։

Usuellement, ի-զ-ի-ի՛ւ-մ, ած. ըստ սովորութեան. առ հասարակ. ապրի-ա. ի-ի-զ-ի-ի՛ւ-մ։

Usufructuaire, ի-զ-ի-ի-զ-ի-ի՛ւ-մ, ած. (իրաւունք) վայելելոյ ի պտուղս. ի-զ-ի-ի՛ւ-մ, ի-զ-ի-ի՛ւ-մ ի-զ-ուչ-ի՛ւ-մ (ի-ի-զ-ի-ի՛ւ-մ)։

Usufruit, ի-զ-ի-ի՛ւ-մ, ար. վայելուչ պտղոց. մսից. չաշխատ. հանուրդ. իրաւունք, ի-զ-ի՛ւ-մ ի-ի-զ-ի-ի՛ւ-մ։

Usufruitier, ière, ի-զ-ի-ի՛ւ-մ, ի՛է. ար. եւ ի՛է. վայելող պտղոյ. մսից, չաշխուն. հանուրդաւոր. ի-զ-ուչ-ի՛ւ-մ ի-ի-զ-ի-ի՛ւ-մ, ի-ի-զ-ի-ի՛ւ-մ ի-ի-զ-ուչ-ի՛ւ-մ։

Usuraire, ի-զ-ի-ի՛ւ-մ, ած. վաշխական. ի-ի-զ-ի-ի՛ւ-մ։

Usurairement, ի-զ-ի-ի՛ւ-մ, ած. վաշխիւք. վաշխառուեմամբ. ի-ի-զ-ի-ի՛ւ-մ։

Usure, ի-զ-ի՛ւ-ր, ի՛է. վաշխ տոկոսիք. 2. մաշուն (հանդերձի). ի-ի-զ-ի-ի՛ւ-մ։ 2. ա՛ր-ի-ի-զ-ի-ի՛ւ-մ։

Usurier, ière, ի-զ-ի-ի՛ւ-մ, ի՛է. ար. եւ ի՛է. վաշխառու. վաշխավաճառ. ի-ի-զ-ի-ի՛ւ-մ։

Usurpateur, trice, ի-զ-ի-ի՛ւ-մ, ար. եւ ի՛է. գրաւօղ. յափշտակիչ. ի-ր

Uranoscope, ի–ա–ն–ո–ս–կ–ո–փ, ա–ր. *երկնադէտ. ձուկն ինչ. ||ե–ղ–ե–ր–կ–ո–ւ–թ–ե–ա–ն պէտ ն–ե–ղ պ–ո–ւ–ղ–ի*:

Uranus, ի–ա–ն–ի–ա–ս, ա–ր. *||ե–ր–ա–ն–ա–ս. աստղ ինչ գ–ի–շ–ա–ւ–ն. ||–ք–ա–ն–ա–ս պ–ե–ն–ի–ք–ե–ն ա–ֆ–յ–ա–ր–ք*:

Urate, ի–ւ–ռ–ա–տ, ա–ր. *միւռաճիճու ազ. պէտ ն–ե–ղ ֆ–ի–զ–յ–ա ն–ա–պ–ա–ս*:

Urbain, aine, ի–ւ–ր–պ–է–ն, է–ն, ա–ծ. *քաղաքային. քաղաքական. քաղաքի. ը–ն–դ–ի*:

Urbanité, ի–ւ–ր–պ–ա–ն–ի–տ–է, ի–ֆ. *քաղքացուիթիւն. ազնուականուիթիւն. մարդասիրութիւն. ֆ–ր–ա–ն–ա. ը–ն–ե–ա–ն. ը–ն–ե–ւ–ա–ծ–ք–ո–ւ–թ. ք–ն–ա–ն–ի–ա–ն*:

Urcéolé, ée, ի–ւ–ռ–ե–ո–լ–է, ա–ծ. *ականկեպ. սկաձեւ. կժաձեւ. ||ա–կ–ա–ւ–կ–ա–ձ–ե–ւ. ջ–ի–ֆ ն–ա–լ–ա–ւ պ–ի–ջ–ի–ն–ո–ք. ի–տ–ր–ի–ք ջ–ո–ւ–ր–ք. ն–ի–ւ–ն պ–ի–ջ–ի–ն–ո–ք*:

Ure, ի–ւ–ր, ա–ր. *ցուլ ինչ վայրի. պէտ ն–ե–ղ ի–ա–պ–ա–ն պ–ա–ղ–ա–ւ*:

Urée, ի–ւ–ռ–է, ի–ֆ. *միզասպրդ. պ–ե–ղ ա–ւ–լ–ի*:

Uretère, ի–ւ–ր–է–ր–ա–ւ, ա–ր. *միզանցք. միզերակ. ո–ւ–ր–ի–ֆ ե–ղ–ա–ւ*:

Urètre, ի–ւ–ր–է–ր–ը, ա–ր. *միզուկ. ջ–ի–ֆ*:

Urgence, ի–ւ–ր–ժ–ա–ն–ս, ի–ֆ. *կարեւոր հարկ. շտապ տագնապի. տռիսումն. ի–ն–ի–ն–ք–ս. ջ–ի–ֆ–ա–ւ–ո–ր*:

Urgent, ente, ի–ւ–ր–ժ–ա–ն, ն–է–ր, ա–ծ. *տռիսիչ. կարեւորանհրաժեշտ. ի–ն–ք–ա–ւ. պ–ճ–ի–ր. գ–ո–հ–ի–մ*:

Urinaire, ի–ւ–ր–ի–ն–է–ռ, ա–ծ. *միզի. միզական. ո–ւ–ր–ի–ֆ (ե–ղ–ա–ւ). ո–ւ–ր–ի–ֆ գ–ա–յ–ի–ր*:

Urinal, ի–ւ–ր–ի–ն–ա–լ, ա–ր. *միզամաման. միզանոց. պ–ի–ն–ա–ւ–ր–ա–ն. ո–ւ–ր–ի–ֆ գ–ա–ւ–ա–ք*:

Urine, ի–ւ–ր–ի–ն, ի–ֆ. *մէզ. ո–ւ–ր–ի–ֆ. պ–ի–ն–ի–ւ*:

Uriner, ի–ւ–ր–ի–ն–է, ի. *միզել. ա–ա– պ–ի–ե–ւ–ի–ֆ. ի–ի–ն–ի–ֆ. ի–ր–ե–ւ–ա–ր ի–ի–ն–ի–ֆ*:

Urineux, euse, ի–ւ–ր–ի–ն–ե–ո, ի–ե–ղ, ա–ծ. *միզական. միզահաս. ո–ւ–ր–ի–ֆ–ա–ն. ո–ւ–ր–ի–ֆ գ–ե–ղ–ա–ւ–ո–ր*:

Urique, ի–ւ–ր–ի–ֆ, ա–ծ. **Acide —**, *միզաւ հանեալ ի քարէ երիկամանց. հ–ա–ա–պ–ա–ն ը–ն–գ–ր–ա–ւ–ը–ի ի–ի–ֆ–ի*:

Urne, ի–ւ–ռ–ը, ի–ֆ. *ամփոր. միակոյկ. կուժ. 2. քաժակ, պատիճ սերմանց (մանուշ). պ–ի–ն–ի–ֆ. ֆ–ի–ֆ–ա. ֆ–ե–ն–ա–ա. 3. (ե–ա–ա–ն–ա–ն) ն–ե–ի–ա–մ գ–ա–պ–ը*:

Ursulines, ի–ւ–ր–ի–ւ–լ–ի–ն, ի–ֆ. *յ–ի. ||–ր–ա–ւ–ի–ի–ա–ն–ք. ա–ր–ա–ւ–ի–ի–ա–ն ի–ա–ւ–ա–ա–ւ–ա–ր–ք. ի–ր–ի–ի–լ–ի–ն պ–ե–ն–ի–լ–ի–ա–ր ը–ա–հ–ի–պ–ե–ի–ր ճ–ի–մ–հ–ի–ր–ի–ա–*:

Urticaire, ի–ւ–ր–ի–ֆ–է–ռ, ի–ֆ. *ի–ա–պ–ա–ւ–ի–ն ֆ–ա–պ–ա–ւ–ա–պ–ա–ի ի–ր–ր–ի–ւ ի ա–ի–ր–ի–ւ–պ ե–զ–ձ–ի. գ–ա–պ–ր–ճ–ը–ի*:

Urtication, ի–ւ–ր–ի–ֆ–ա–ի–օ–ի, ի–ֆ. *ձաղկանք եղջի (ա–ա ի պ–ր–պ–ա–ն–լ զ–մ–ա–ր–ժ–ն). ը–ը–ր–պ–ա–ն ը–լ–ա գ–ա–ճ–ը–լ–ա–մ*:

Urticées, ի–ւ–ր–ի–ա–է, ի–ֆ. *յ–ի. ե–զ–ճ–ա–պ–պ–ի ա–ա–ն–կ–ը. ը–ը–ր–պ–ա–ն ա–օ–յ–ա– ֆ–ի–ֆ–ա–ն–լ–ա–ր*:

Us, ի–ա, ա–ր. *յ–ի. ք–ա–ր–ք. կ–ա–ր–պ–ք. օ–ր–է–ն–ք. ա–ա–ի–ա–ա–ւ–ի–ի–ւ–ն–ք. ֆ–ա–ի–ի. ա–ը–ր–ա. ի–ե–օ–ր–է*:

Usage, ի–ւ–զ–ո–ք, ա–ր. *սովորութիւն. ընդելութիւն. 2. կիրարկութիւն. պիտանութիւն. վարուելի. 3. իրաւունք հասանելոյ ինչ յանասուէ կամ սրսածելոյ զանասունս. 4. վարիլն ընդ մարդկան. կենակցութիւն. քաղեխրատուութիւն. ա–ի–ի–ի–ն ի–ե–օ–ր–է. 2. գ–ա–լ–ա–ն–ա. ի–ն–ի–մ–ա–լ. 3. օ–ր–ե–ն–ի–ա–ն օ–գ–ո–ւ–ն ֆ–ի–ա–ի ի–ա–ի–օ–ա օ–ն–լ–ա–ա ա–է–լ–ա–ի–յ–է–ն–ի–ի. 4. վ–ա–ր–ը–ն–ա. ի–օ–լ ի–ր–ի–ա–ն. ի–ա–ի–պ*:

Usages, ա–ր. *յ–ի. պ–ա–ա–ր–ա–պ–ա–ն–ա–ա–ր–ք. ժ–ա–ա–ա–պ–ի–ր–ք. ա–զ–օ–ժ–ա–պ–ի–ր–ք. լ–ի–ն–ա–ր–ի–ա ֆ–ի–ն–ա–պ–ը. ֆ–ի–լ–ի–լ–ի–ր–ի–ն ա–ա–լ–ի ֆ–ի–ն–ա–պ–ը. գ–ա–ա ֆ–ի–ն–ա–պ–լ–ա–ր–ը*:

կամ քովանոց ունի (ֆրաց)։ ընկերոջ. ամբրէշումը. պաղ։ 2. ամէնքն. իրիրնքովը. ամբողջ։ 3. նիհարութ. էվկարութը. 4. Ամբրիքովս ամբրէշէն նահիյէնէրին ճաքօպօքնին։ 5. (ոյնչն) էկաւանէ։

Unique, իւնիք, ած. միխայն. միակ. միայնակ. միակաւոր (արգի). ամբր անկնճիք. ամբրնճիք։

Uniquement, իւնիքըմէ, մ. միայն. լոկ. եւեվի. 2. ի վերքան զամէնայն. իւրընչիւր. աւրն։ 2. հիր չէյօրէն չիօրիք. հիքօնօրէն չիօրիք։

Unir, իւնիւ, ն. միաւորել. միացուցանել. զօդել. կցել։ 2. հարմիլ. հաւասարել. յղկել. ապօրկել. ամբրէնէրիրել. ասլայիըմէ. պաղլամէ. իւճընիըմէ։ 2. փէաղէնէ. ճէաւէ, փէա՛ փէաղ նիմէ։

Unisexuel, elle, իւնիսէքսէէլ, ած. (առուն, ծաղիկ) միասեռ. էկօճնա (ֆիօրան, չիչէք)։

Unisson, իւնիսօն, ած. միաձայն միաբանութիւն. միաձայնութիւն. 2. միաբանութիւն. աճուկէրին պէր ճէրօրէյէ կիրճէօք. հիմահիճնօղէր։ 2. իրիճնիճօք. պէրէր։

Être à l'—, լինել միաբան. իրիրնքովը օլմէ։

Unitaire, իւնիթէա, ած. միանձնական. ապանգաւոր որ գիր անձն եւեվի ընդունէր յԱստուած. մահմհդիք. Ալլահդա աւլի պէր օճմէ գապօլ էօրնճ ֆըրճաւլը։

Unité, իւնիթէ, էֆ. միութիւն. պէր. ընէ. էնէ։

Unitif, ive, իւնիթիֆ, էվ, ած. միաւորիչ. միաւորական. պէրէնէրիրիճի։

Univalve, իւնիվալվ, ած. միապատեան. 2. միարժիկ (փամճոկ սերմնանկաց). պէր ճէրֆնէ. պէր գապօգլա (ֆէրճէ ալէօցէյի)։ 2. պէր ընօրճէփաճ աչըլըր (ընաիաս գապօղա)։

Univers, իւնիվէռ, ած. տիեզերք. աշխարհ. երկիր. ճիհան. ալեմ. փէնէա։

Universalité, իւնիվէռսալիթէ, էֆ. ընդհանրութիւն. 2. բոմանդակութիւն. ամբողջութիւն. իւմնօճէյէն. 2. էճմալ։

Universel, elle, իւնիվէռսէլ, ած. տիեզերական. համաշխարհական. ընդհանրական. իւմնօճ. ալէօսէվէյէ։ — , ար. (յտ. **Universaux**). ընդհանրականն. համատարակայն. իւմնօճ օլան չէյ։

Universellement, իւնիվէռսէլըմէ, մ. առ հոգատրակ. համօրէն. ընդհանրապէս. իւմնօճէն. ալէօսէվէյէ։

Universitaire, իւնիվէռսիթէռ, ած. համալսարանական. համալսարանի. ճէրճրէօճէյէ պատչէ։

Université, իւնիվէռսիթէ, էֆ. համալսարան. ճէրճրէօճ։

Univocation, իւնիվօքասիօն, էֆ. միանունութիւն. անուանակցութիւն. իւմնօճէյէն իւլ իւմ։

Univoque, իւնիվօք, ած. համանշան. նոյնանուն. անուանակից. միանուն. իւ՛ոճ ալէմ։

Upas, իւբաս, ար. ծառ ինչ ժանաւար հիւժով. չէհէր ազնը։

Urane, իւռան, ի ար.

Uranium, իւռանիօմ, յատուն. մետալ ինչ. պէր նէվ տօրէն։

Uranographie, իւռանօկրաֆի, էֆ. երկնագրութիւն. ֆէլէք իւխօտ կէօտ վռաֆը։

Uranographique, իւռանօկրաֆիք, ած. երկնագրական. վռ՛ոֆի ֆէլէքէյէնէ պոյէր։

Uranométrie, իւռանօմէթրի, էֆ. երկնաչափութիւն. կէօյ իօլնէ ֆէռնի։

Ulmaire, է–լմ–, էէ. քօշմորտ. պէր ծիւ ֆիփտան։

Ultérieur, eure, է–լ–ր–է–օ–, ած. յայնկոյս. 2. վերջին. յետին. խօնիթէ. 3. ածնուէ. ած։

Ultérieurement, է–լ–ր–է–օ–ը̊մէ, ս. քաց յայսմանէ. միանգամայն. 2. յետոյ. ապա. պատահմամբ. փախէ. 2. ածնա։

Ultimatum, է–լ–ի–մ–ա–տ–օ–մ. վերջնագիր. ած պէյաննամէ. ախը բէ ֆլամ։

Ultramontain, aine, է–լ–տ–ա–մ–օ–ն–ի–ն, ին, ած. անդրալպեան. անդրալպեանեան. Ալէ տալ–ըը–ը խօնիթ ն–ա–ֆ–ը–ծ–ա–է։

Umble, օ–մ–լ–ը, ած. շքահանուկն. սառուրամանուկն. պէր ած պալըէ։

Un, էօ–, մ. 2. մի ինանա–նչան. պէր. 2. պէր բ–ա–մ (1)։ — , **une**, է–ն, ած. մ. 2. մ. մինակ. 3. ապրգ. ի. ած. ած. 5. մէն մ. մ. ինրա–ք–ա–նչիւր. ամենայն. պէր. 2. պէր. էէ. 3. ածա. 4. պէրէ. պէրէ–է. 5. հէր պէր. հէր։

Il m'en a donné d'une, խա–քեաց գիս. նոնպ գործեաց ինձ. ա–լ–ա–ֆ–ը պէնէ։

— **à** —, ս. մի մի. մի գմիոյ կնէ. մի բաս միոչէ. պէրէր պէրէր։

Unanime, է–նա–ն–մ, ած. միաբան. համամիտ. ի–ն–ն–ի–ֆ–ի–է. պէր ֆէ–էրլէ. հէ–մ–հէնէ։

Unanimement, է–նա–ն–ի–մ–ը̊մէ, ս. միաբան. միահաւան. համամիտ խորհրդով. պէլ էն–ն–ի–ֆ–ա–է. պէր ա–ղ–ը–լ–ա–ն. հէ–է–ա պէրա–ա–ղ–էր։

Unanimité, է–նա–ն–ի–տ–է, էէ. համամտաւթիւն. միաբան հաւանութիւն. միաբանութիւն. պէրլէէ. էն–ն–ի–ֆ–ա–է. հէ–մ–հէնէ–լէէ։

Unau, է–նօ՝, ա. յոյլ երէ. պէր նէվ–ն–է–մ–ել հայվան։

Unciale. ա. Onciale.

Unguis, օ–ն–կ–է–ս, ած. ա. (ասկր) եղջերական, եղջերագնակերպ. ի–ը–նա–ֆ–ա–է (պա–բ–ա–ն ֆէ–ի–է)։

Uni, ie, է–նի, ած. միա–ցեալ. 2. հաւասար. 3. ա–ղ–մ–կ. յղկեալ. հարթ. պարզ պէրլէ–ը–է–լ. 3. պէրա–պէր. ն–ա–ւ–է. 3. փէ–ղ. փէ–մ–փէ–ղ–ա–ֆ։

À l'—, հարթ հաւասար փէ–մ–փէ–ղ։

Unième, է–նի–է–մ, ած. **Vingt et —**, քսանեքսան–ա–ր–դ. էէրդ պէրէնճ (է–ն)։

Unièmement, է–նի–է–մ–ը̊մէ, ս. **Vingt et —**, քսանեքսան–ա–ր–դ. էէրդ պէրէնճ։

Uniflore, է–նի–ֆ–լ–օ–, ած. միծաղիկ. միածաղիկ. պէր լէլէ–է–լէ (ֆէփտան)։

Uniforme, է–նի–ֆ–օ–մ, ած. միաձեւ. միակերպ. միանման. պէր պէլէմ–լէ. ն–ա–ա–վէ։ — , ա. համազգեաս. նչա–նազգեաս. 2. զգեաս զի–նուորական. է–նի–ֆ–օ–մ. 2. ա–ա–է–ր բ–ա–պ–ա–ը։

Uniformément, է–նի–ֆ–օ–ս–մէ, ս. միակերպ օրինակաւ. միօրինակ. պէր ն–է–ր–լ–է–։

Uniformité, է–նի–ֆ–օ–մ–ի–տ–է, էէ. միակերպութիւն. միօրինակութիւն. նմանութիւն. պէր լէ–է–լ–ա–է օլմա. ա–կ–լ–էյ–ն. պէր–լէ–է։

Uniment, է–նի–մէ, ս. միապէս. միօրինակ. 2. պարզութեամբ. առանց պահուճանաց. ն–ա–ա–վէ պէր ն–ա–է–ղ–լէ–է. պէր փ–ղ–էյ–է. 3. ա–ա–է–ճ–է. փ–է–է–ն–ճ–է։

Union, է–նի–օ, էէ. միաւորութիւն. զօդ. կցուած. 2. միութիւն. միաբանութիւն. կապ. 3. համաձայնութիւն. 4. դաշնակցութիւն միաբանեալ ազգաց Ամերիկեայ. 5. հաւակ եւ կապմութիւն

Type, տիպ, ար. տիպք. նախատիպ օրինակ. նախանիկար պատկեր. առաք օրինակի. 2. նշանագիրք (տպագրութեան). 3. պատկերաւոր նկարագիր (խառարմեան). հոլ. իւլըզ. կօրնէք. 2. ներկանէ հատուածոյ. 3. նաւվիրլի վաճ։

Typhon, ս. Trombe.

Typhus, տիֆիւս, ար. խանտասանդ. պէր ազ չէտ-փէհլի ֆինա ազըմա։

Typique, տիպիք, ած. պատկերական. պատկերական. առաքական. ձեռագիր. ներհնիկ։

Typographe, տիպօգրաֆ, ար. տպագիր. տպող. դրոշմող. տիպով պատան. ըսնաֆճաճը։

Typographie, տիպօգրաֆի, է. տպագրութիւն. 2. տպարան. դրոշմանոց. տիպով պատմա. նոպ առնաֆլըն. ըսնաֆճա. 2. ներկանէ։

Typographique, տիպօգրաֆիք, ած. տպագրական. նոպ առնաֆլընա ձեռնհաս. ըսնաֆճայա պայիր։

Tyran, տիրան, ար. բռնաւոր. բռնակալ. զօրպա. փերիք պէյ։

Tyranneau, տիրանօ, ար. փոքրիկ բռնաւոր. փէրիք զօրպա։

Tyrannie, տիրանի, է. բռնակալութիւն. բռնաւորութիւն. բռնութիւն. զօրպալըք. ճեվր։

Tyrannique, տիրանիք, ած. բռնաւորական. բռնական. զօրօմլա. զօրլի։

Tyranniquement, տիրանիքմէն, մ. բռնաւորութեամբ. բռնապար. զօրպալըղլա. զօրլըն։

Tyranniser, տիրանիզէ, ն. բռնակալել. հարստահարել. բռնանալ. չարչարել. զօրպալըք եթմէ. զօր եթմէ. եղիյին վերմէ։

Tzar, ս. Czar.

U.

Ubiquiste, իւպիքիսթ, ար. ամենուրեքեան անդրպրոց. 2. աշխարհաքաղաքացի. հիչ տէր ճէրբեհէրին օլմայան ք՛հլէ ի՛լճէ իլհէ. 2. հեր իերտե իօլ ինէնեն։

Ubiquitaire, իւպիքիթէր, ար. եւ է. ամենուրեքեան. աղանդաւոր ինչ Պուդդականաց որ համարէին եթէ ամենայն ուրեք գտանիցի Մարմինն Քրիստոսի Քրիստոսի՝ ուր ամենուրեքութիւնն գտանիցի. իսա ենէնբիչէն ինէնէ հեր իերտե պուլունար չանն կօրեն կօլրան։

Ubiquité, իւպիքիթէ, է. ամենուրեքութիւն. ընդհանուր մնաւորութիւն (մարմնոյն Քրիստոսի). (իսա ենէնբիչէն ինէնէ) հեր իերտե պուլունար չանն կիմէ։

Uhlan, հիւլան, ար. ախպաւար հեծեալ. ձիաքաղ մինչ։

Ukase, իւքազ, ար. արքունի հրամայական (կայսեր Ռուսաց). (Մոսքօֆ էրուչը) ֆերմանը։

Ulcération, իւլճերասիօն, է. կեղ արտաքին երեսաց. ախիհի իոքա։

Ulcère, իւլճէր, ար. կեղ. վէրք. խոց։

Ulcérer, իւլճերէ, ն. վիրաւորել. հարկանել կեղով. 2. վիրաւորել. դառնացուցանել. խորխլէթմէ. խոց հաս կիմէ. 2. ինձիմէ. փոքըլտմաք։

Ulcéreux, euse, իւլճերէ, է. ածկ, ած. վիրալից. կեղալից. խոցուլը. խոցոյլը ճէլմա։

Uléma, իւլէմա, ար. օրէնագէտք. գրագէտք (Յառաջաց). իւլէմա։

Turc, պէ՜ֆ, ար. արդի քիչ. պէր ձեվ ազգի ֆա՜բրա՜ս։
Turcie, պէ՜ֆէ, էգ. ֆիուռքւ (յերկր պետոյ). (լաց տէնուբըձրա) պէձրա։
Turelure, պէ՜ռըլէ՜ռ, էգ. կրկնուածն վէրջինը մասին երգոց. ձոֆռրաֆն. պէյն պուշը։
Turgescence, պէ՜ռժէ՜սէ, էգ. այտուածն. ուռուցուածն. չէչ. չէչմը։
Turgescent, ente, պէ՜ռժէ՜ֆ, ֆէնթ, ֆէ. որ այտուի, ուռնու. չէչէն։
Turlupin, պէ՜ռլէ՜բէն, ար. գձուձ, ան՛հատ խեղկատակ. ֆռֆռըշ, ազա՜ֆ ֆռ՜ֆռլլէ՜բ։
Turlupinade, պէ՜ռլէ՜բէնատ, էգ. ան՛հատ, ցուրտ խեղկատակուֆիւն. ֆռֆռըշ ֆռ՜ֆռլլէ՜բլէ՜բ։
Turlupiner, պէ՜ռլէ՜բէնէ, չ. ան՛ճաշակ խեղկատակել. ֆռֆռըշմա ֆռֆչէ՜բ ֆռ՜ֆռլլէ՜բ։
—, ն. ծաղր, այպանանք խեղկատակուֆիւն. ֆռֆռըշ ֆռֆչէ՜բ ֆռֆչէ՜բ չէ՜հ։
Turneps, պէ՜ռնէ՜փ, ար. չաղգամ (կովուց). պէր ձեվ չէչըմ։
Turpitude, պէ՜ռբէ՜տ, էգ. ձանաւուֆիւն. պարչուֆիւն. խայտառակուֆիւն. ձանաւկանք. բ՜ֆըչըբէ՜ըչըբէ. բէչըչէ՜ֆ. բէ՜վայչըբէ։
Turquette, ս. Herniole.
Turquin, պէ՜ռքէ՜ֆ, ածխ. ար. Bleu —, մուֆ կամ նաւտ կապոյտ. ֆօյռռ ֆռվէ։
Turquoise, պէ՜ռֆռռազ, էգ. գռճագմ. ակն քիչ պատուական. էէբռռազ։
Tussilage, պէ՜ռէլաժ, ար. հազի դեղ. ակ. բօֆռէ՜բէ՜ֆ օֆռռ։
Tutélaire, պէ՜ռպէլէ՜ռ, ածխ. խնամակալ. պահպանող. ֆօչռռպան. հէմայէ՜ֆէ՜ռ։
Tutelle, պէ՜ռպէլ, էգ. խնամակալուֆիւն. հոգածուֆիւն. ֆիւն. 2. պաշտպանուֆիւն. վարչէ՜բ. 2. հէմայէ՜ֆ։
Tuteur, trice, պէ՜ռպէռ, պռ՜էս, ար. եւ էգ. խնամակալ. հոգածու. 2. ցիպ, նեցուկ (մատաղատունկ ծառուց). վառէ. ֆօչռռյռռճռռ. 2. (տէօղէք ազա՜ֆ) պէռռէ՜յէ։
Tutie, պէ՜ռպէ, էգ. մուր զընկի. ապպուր. ընէ՜ռնէռռ։
Tutoiement, } պէ՜ռպռռռ.
Tutoîment, } մաղ, ար. դռ կռչուածն. ոչն չռազըմռ. պէրէ պէրէռէյէ ոչն էռն չռէըբռֆ ֆռնռ։
Tutoyer, պէ՜ռպռռյէ, ն. դռ՛ւ կռչէլ. պէրէպէրէռէյէ ոչն էռն չռէըբռֆ ֆռնռ։
Tuyau, պէ՜ռէյռ, ար. խողովակ. փող. 2. ցօղռճ (ցորնեղ). 3. փող (պրչէ. օռ՜ֆ. պօրռռ. էէ՜ռէ (պռ՜ռզռյ) ռռէը. 3. (ֆռռնէ պօրռռռռ։
— de cheminée, ծխատհանք. ծխան. ջռռֆ ֆռ՜ռպռ՜բռռ։
Tuyère, պէ՜ռէյէ՜ռ, էգ. հնոցածուկ վառն խողովակաց փչոց. ֆռ՜բռռռնռռ էէօրէ՜ֆ պօրռ՜ռզըբ ռօֆռճռֆ ֆռնռ։
Tympan, պէնֆռռն, ար. թմբուկ, պարուռատակ (ակառնջաց). 2. թմբուկ կամ կռչփարիչ մասիյ. 3. թմբուկ ջրաղաց. 4. թմբուկ կամ երեքանկիւն ի ճակատս շինուածոց. ֆռ՜ռչէ էէբռֆէֆ. 2. պռռմա չռրէը ֆռֆռզը. 3. պէր ձեվ ռռռ չըէռբռճռֆ հնռճէռնէֆ. 4. պնռռ ռռնըռռռ ռէֆէռ՜չէ։
Tympaniser, պէնֆռռնէպէ, ն. նշռռռռկռչ. վատառնուն տռնռնչ. չռբռֆռռռչ. ռռֆըռը պօչռմֆ. ֆռնչէռճէֆ։
Tympanite, պէնֆռռնէֆ, էգ. փքռռռռյց չռգռպռռթիւն. երչ չռնչէ։
Tympanon, պէնֆռռնռռ, ար. ատպռռռռյռն. ռռռնթռչ. ռռռնֆռռ՜ֆ։

կոչմնաւորագործ. նաւագլուխը. էրէտիկոճ:
Tulipe, պէ-լիբ, էփ. կա-կաչ. առանկ եւ ծաղիկ ինչ. լաւ ֆէփոանը, ղէղէչէ. լալէ:
Tulipier, պէ-լիբիէ. ար. կակաչի. կակաչենի. պէր նէվ լալէ ղէղէ+լէ Անգլիա ազգը:
Tulle, պէ-լ, ար. չղաչա-ակա. նէ-լ:
Tuméfaction, պէ-ֆէփո-փօն, էփ. այտուցմունք. ղէղ. ղէղէ:
Tuméfier, պէ-ֆիէ, ն. այտուցանել. ուռուցանել. ղէղէցնել:
Tumeur, պէ-ֆօռ, էփ. այ-տուցմունք. եղունգն. ուռճ. ղէղ. փոպրէը. էռ-ճռռ:
Tumulaire, պէ-ֆ-լէռ, ած. գերեզմանական. ֆէկլոր (քարը, էռղը):
Tumulte, պէ-ֆ-լիթ, ար. աղմուկ. շփոթ. ժխոր. դղրդուն. էռրդալ. էռրըղըէլըէ. ֆէնէչէ. էռֆըրտը: Լէռրդ:
En —, խառնիխուռն. էռրմռ-
Tumultuaire, պէ-ֆ-լիպէ-էռ, ած. աղմկալից. խառ-վական. խառվայդզ. ներվէնէ. էռֆըրտըղը. էռրդալը:
Tumultuairement, պէ-ֆ-լիպէ-էռ-ճմէ, մ. աղմկաս. խառվուճեամբ. խառնիխուռն օրինակաս. ներվէնէ. էռֆըրտըյլռ. էռրդալյլռ:
Tumultueusement, պէ-ֆ-լիպէ-էօղճմէ, մ. ամբոխի. խառնիխուռն. ինչ-լիճ-յէ. էռրմռէռրդէ:
Tumultueux, euse, պէ-ֆ-լիպէ-էօ, էօզ, ած. աղմկալից. խառվայդզ. ամբոխալից. էռրդալ. էռֆըրտըղը:
Tumulus, պէ-ֆ-լէ-ռ, ար. հողաբլուր կամ կարկառակայտ գերեզմանի. ֆէկլոր էռ-ճիռնդռ ճռէրռ-ճի ճօէրռէ էռ-էռռ ճռ-լ էբղընը:
Tunique, պէ-նիք, էփ. պատմուճան. պարզռռ. Ջ. հռ-լանի հանդերձ (առկառա-գաց). 3. ծառայական. մերկ. պարուսպակ. մաշկ. լէկռռ. էչ ֆռֆլռնը. 2. (չէմմռռըն) էռֆլէկռռը. 3 էնճէ փէրէ. զռր:
Tuorbe, ռ. Téorbe.
Turban, պէ-ռռկ. ար. ապարաչ. ռռրըփ:
Turbe, պէ-ռռ, էփ. Enquête par turbes, հարցուփորձ բազմամարդ վկայից. էէռճ էէռճ չռհէրէրէ ռըռ-լռռբմռ:
Turbiers, պէ-ռռպէ, ար. չէ. բազմամարդ վկայք. էէռճ էէռճ չռհէրէրէ:
Turbine, ée, պէ-ռռպինէ, ած. (խեցգեմարմ) ալարաձայ. ծաւալաձայ. ֆէ-լիճֆֆ:
Turbinite, պէ-ռռպինէթ, էփ. խեցգեմարմ ալարաձայ. ֆէ-լիճֆֆ պէնէչ պէօճէչէ:
Turbith, պէ-ռռպիֆ, ար. հնդիկ բազէզիճ. պէր նէվ պռ-ռռ չէչէչէ:
Turbot, պէ-ռռպօ, ար. ֆռհանաձուկն. ֆռլիան պռլըղը:
Turbotière, պէ-ռռպօպիէ-էփ. ասպակ վասհանաձկան. ֆռլիան պռլըղը էէչէրճճէէ ֆռվռ:
Turbotin, պէ-ռռպօպէ, ար. վասհանաձկնիկ. էէ-չէ-ֆռլիան պռլըղը:
Turbulemment, պէ-ռռպէ-լռմռ, մ. ամբոխալից պայմանաս. խառվայդզ օրինակաս. ֆռֆըրտը. վէլվէլճ չըէռբռբռֆ:
Turbulence, պէ-ռռպէ-լռ, էփ. խռպմռրռռֆիան. խառվռռրռֆիան. վէլվէլճի ֆռպէռֆ:
Turbulent, ente, պէ-ռռպէ-լռ, ռռթ, ած. խառվռրկռ. խռպմռրռռ. ամբոխալից. վէլվէլճի. ֆռվռ չըէռբռղը:
Turc, պէ-ռռֆ, ար. Տաճիկ. Օսմանը. Թէ-ռռֆ:
A la turque, ռռրէն Տաճկաց. Թէ-ռռֆ կէռճ. ճէ-ռռֆճ:

բուբիթուն (իրաց քնչ). հնձիուն. (պէր մաքրիչին) առ. հէռաքօ, ջնջէլիչը:

Tube, բէռ, ար. խողովակ. փող. օլոք. փոն. պօրա:

Tubercule, բէռպէրքէլ, ար. եղունդն, քոս (տնկոց). 2. գնդակ յարմատս. արմատակ. 3. եղունդն. այտուցիկ. պալար. (խոէրոք, ֆէրան) ապրա. խառրա. 2. ֆէրան փօէքնաք խառվրլոք մահառ. փօէ. 3. ջէլ. ֆապարճըք:

Tuberculeux, euse, բէռպէրքէլօ, քօչ, ած. եղընդնաւար. պալարալից. առրա. ֆապարճըքէլը:

Tubéreuse, բէռպէրքօչ, ած. ֆէ. (արմատս) եղընդնաւար. խառրա (փօէ):

Tubéreuse, բէռպէրքօչ, ֆէ. բրաբիոն. Հօրաւս եւ մօրաւս. տկ. ֆէքոէր:

Tubérosité, բէռպէրօչքէ, ֆէ. եղունդն. խորտակ. ֆապարճըք. առ. խառրա:

Tubulé, ée, բէռպէքէ, ած. փողաւար. 2. փողածեւ. փողակերպ. օլոֆլա. 2. օլոֆվոր. օլոֆ պէչէփնաք:

Tubuleux, euse, բէռպէքէլօ, քօչ, ած. փողական. փողակերպ. օլոֆվոր:

Tubulure, բէռպէչէռա, ֆէ. փողածեւ ծակ. փողք. օլոֆվոր փօչէփ. պօրաչոր:

Tudesque, բէռփօֆ, ած. Հին գերմանական. գերմանիկ (լեզու). ճէրմանֆ. քօֆէ նէհվէք (չէռանը):

Le —, գերմաներէն. գերմանիկ բարբառ. ճէրմանֆ չէռան. քօֆէ նէհվէք չէռանը:

Tue-chien, բէռչէֆէ, ար. ընգեղ. տուռնկ ինչ ֆիուռնաւար. ոէրնճան. պէր նէվ չէհէրչէ ֆէքան:

Tuer, բէռէ, ն. սպանանել. ծուռցանել. 2. զինաւլ. խողխողել (անասուն). 3. ամբականել. ջնջել. առաւակել. ն. նեղել. աշխատաս, անհանգիստ առնել. խօլէռրա. 2. (ըղըր) փքոռէ. զղչլոռէ. 3. փքոքր վէրռէ. պօչռէ. ևքոէրռէ. 4. ըֆէչէն վէրռէ. բահռլըղչ ևռէ:

— le temps, ժամավաճառչինել. գրօսնաւլ ի անոտիս. վռֆըն ևէչէրռէ. ֆէյէնռէ:

Se — à plaisir, առնել ինքնակամ եւ առանց հարկի ընդդէմ իւրոյ առաղջաւիճեան. խռևքէրքէ փէնօք առղչըղ չէն ֆէռէ:

À tue-tête, (աղաղակել) ի բոլոր զօրաւիճեան. պէռևքէ ֆռվէվռևէյէ:

Tuerie, բէռչռէ, ֆէ. սպանդաւուն. կառտած. 2. սպանդանոց. էըղըն. ֆռն. 3. ոչխան:

Tueur, բէռէօռ, ար սպանող. խօլէռէռճէ:

— de gens, պարծուկ. մեծաբան. ֆռրևֆռևճռա. ոռըղ ևռևռճռա:

Tuf, բէռֆ, ար. Հազաքար. քարահող. 2. փխրաքար. փխար. պէր նէվ ևռչ փռռևէնէյէ պռչռէղչ ևօփրռֆ. 3. ոյռֆ ևռչը:

Tuffeau, ռ. Tuf 3.

Tuffier, ière, բէռֆևէ, ևէռ, ած. փխրաքարային. փխարաղդի. ոյռֆ ևռչը ոէյռռնռռն:

Tuile, բէռևէչ, ֆէ. կղմինար. իրծուն սղիւռ. էևրէֆռ. ևռռչռ:

Être logé près des tuiles կամ **sous les tuiles**, բնակել ի վերնայարկի. ևռվռն ևչևռռ ռռէևն օչռֆ:

Tuileau, բէռևէչօ, ար. կռռար, բեկոր կղմրնարդ. ևռռչռ ևռէօռ էևրէֆռ ֆըղըռևըղռ:

Tuilerie, բէռևէչըռէ, ֆէ. իրծոց կամ գործանոց կղմրնարդ. ևռռչռ ևռէօռ էևրէֆռ էռռճռանէռ:

Tuilier, բէռևէչևէ, ար.

գգալ. ծ. համարել. հաշուել. կարծել. պատկեր. 3. բան կիշխել. 3. պատկեր կիօրհնել. անլսոհ. 4. պատրաստ. 3. վանն կիմիել. առանձ. — bon, համել. հաւանել. պչկնդիլ. բանի օլմաք: — à, գտանել պարապ կամ հնարա. ֆոբոսի, լարի պատկեր:

Se — bien, mal, լինել բարուք, յառի. կայ, ֆինա օլմաք: Enfant trouvé, մանուկ ընկնդիկ. պըտիաբըմըշ չոճուբ:

Trouvère, Trouveur, ար. բանաստեղծ հնոց գաղղիացւոց. կատի ֆրանգըզլարըն լարիր:

Truand, ande, փոխոտ, անօթ, ար. եւ էթ. մուրացիկ. գաւառկաւուն. չաղալուտա. պիլինմեյեն. պոլ կիչեն. խօշբոխտ:

Truandaille, փոխոտլը, էթ. խաւժան սրիկայից. գաւառկաւուն. մուրացիկը. լսէթըն ֆոխըմը. խօշբոխտլըբ. պիլինմիլէբ:

Truander, փոխոտիւ, ը. մուրանալ. ի միոյ չըմէզ. պիլինմէ. պիլինմիլէ եմիմ:

Truanderie, փոխոտլըբն, էթ. մուրդուխթիւն. չաղալուխթիւն. պիլինմիլէ. խօշբոխտլէ:

Truble, տ. Trouble էթ.

Trucheman, Truchement, ար. ֆարդման. ինթրճման. ինթրճման. ծաւէբ. պէտ խօսէբըմայ էֆ. հավէսի օլմաք:

Truellée, փոխոտլէ, էթ. ծեփիչ մի լի. պէր ռալ փօլսաս (չամաբ):

Truffe, փոխոֆ, էթ. գետնասունկին. աբլսակ. ինբ հանիբը. փոնաշ եմիսբը:

Truffer, փոխոֆել, ը. չաբրկ զարդարել գետնասնկամբ. ինբ հանիբըլը խրբոֆըմբ փօմիհաճ:

Truffière, փոխոֆլէս, էթ. դաշտ, արտ գետնասնկեան. ինբ հանիբը ինաբլսաբ:

Truie, փոխէ. էթ. մատակ խոզ. պէլի պօնաշ:

Truite, փոխէթ, էթ. կարմրախայտ. ձուկին ինչ փափուկ. ալա պաբլըբը:

Truité, ée, փոխէթէ, ած. (չուն, ձի) կարմրախայտ. էբբէրըբը պէնէ ֆլ (ֆօթէ, ած):

Trullisation, փոխլիզասիոն, էթ. գործելին ծեփչաւ. գործած ծեփչի. ռալըլը ինչ լիմիբ. ռալ ինչ:

Trumeau, փոխօ, ար. որմ կամ անջրպետ ընդ մէջ պատուհանաց. 2. հայելի ընդ մէջ պատուհանաց. 3. ագռր (եզին, կովու). էթ էնճիբէ ասասբ. 3. էթ էնճիբէ ասասբնասէ պէս. 3. (ըզբբ, էնէ) պոտաս, բալասբ:

Tsar, տ. Czar.

Tu, փօ, փէբ. գաս. -ին: Être à — et à toi avec qn, կարի մտերիմ լինել ընդ ումեք. պէրի-ն էնէ ինէ ինէլիֆենէպ օլմաք:

Tuable, փոաբլէ. ած. պէնլի. ինէլէնէրլիէբ. պօշլըլսբբ (հայվան):

Tuant, ante, փոաղ, ոլոր, ած. աշխատեցուցիչ. գժբնդակ. 2. տաղտուկ. հանձրը. պահվերլիէ. խօրաճաս. 3. ճոգբեցբը. ինաճիչ կոխճի:

Tu-autem, փու-օթէմ, ար. հասկան մանր. կապ, գժաւա-

Troubler, գոռոզանալ, ն. պղտորել. 2. ամբոխել. վրդովել. դղրդել. շփոթել. անհանգիստ առնել. պռոլանդբռնել. 2. փոքրոգութիւն, ալի խօսք, քահանայութեան խիստ։ Se —, յ. պղտորել. 2. խառնվել. շփոթիլ. պռոլանդիլ. 2. շլանալ. շլի խօսիլ. օլմոք։

Trouée, գոռոխ, էգ. ճանապարհ. անցք. 2. ծակ. խրամուղի. խօլ. ձկնէք. 2. փետէք. խորքէք։ [կեղ. փետէք։

Trouer, գոռոխ, ն. ծակել.

Trou-madame, գոռո-մոգոմ, ած. խաղ ինչ գնդակով։ պէտ նեվ օյոն։

Troupe, գոռոխ, էգ. խումբ, ամբոխ. խուռն. 2. գունդ, խումբ (զօրաց). ոչխար։ 2. (սոփեր) պէօլէյնէ. պէօլէնէ։

Troupes, էգ. յ. զօրք. սոփեր։

Troupeau, գոռոխօ, ած. հօտ. անդեայ. նրամուկ. 2. խումբ. ժողով (մարդկան). (գօյոն, գավառ, գօնոշ) ոչխար։ 2. ոչխար. [ծակել։

Trousse, գոռոս, էգ. ծրար. խուրձն. արկղակ. 2. կապարճ. 3. աման, պահարան գործոց վարսավիրական կամ վիրաբուժից. պէճէն. պէոճէն. 2. օքլոխ. 3. պէրոյէր ենթօք ճէրթոհ ալէլէրէ գոյը. ճըղոնը։

En —, ած. (հեծանիլ) ի պատակ երիտասրի. ալը սոզըրընա (պինդէ)։

Trousses, էգ. յ. անդրանիկ վարտիք ազնուական տղայոց արքունի. խոփ գոհանօ պէր նեվ էլ օգլանը պէղէյէ։

Aux trousses, ած. ի հալածումն. գհետ. գօվլոմայօ. ենոխինէ։

Trousseau, գոռոսօ, ած. փոքրիկ արկղակ (բանալեաց). 2. օժիտ. վարձանք. պաշտաոնական. 3. կահ. կարասի. 4. ազգատոհմ (աշակերտաց). (անուսիաոր) պէօլիճէյէ. 2. ճէհէղ. 3. (պէր շոյէրտ) ինճէգոլոսը, ետէրը։

Trousse-étriers, ած. Porte-étriers.

Trousse-galant, գոռոսգալոն, ած. մարգմայզ. մարգմայտաս. գօլէրտ էլլէնէ։

Trousse-pète, գոռոսբէթ, էգ. ապչիկ հպատակ. գօռոլ էըգըըղը։

Trousse-queue, գոռոսգէս, ած. ապէվոկ(ձիոյ). ապէկայ կաշի. գոյրոսգ գոյջէը։

Troussequin, գոռոսգէնէ, ած. ճիվիտնը ի յետնոյն ճամպուն. էյէրը ալգոսը։

Trousser, գոռոսէ, ն. հանգրիճել. ամիսոսիլ կապճել. ի վեր ծալել (զհանդերձս). 2. կատարել շտապաս. 3. բառնալ ի կնոջաց. գոռոսգ. գըռոսլոմգ. ոօվգոմգ. գըվըրմգ. 2. աճէլէյլէ խոփըզ պէնդէրմէ։ 3. խօլոխորմգ. էօմրնոխո ալմգ։

— qn. en malle, վաղվազակի ի բաց տանել. ըռգոմգ ոօխոմոզ կէօնդէրմէ։

— une affaire, շտապաս կատարել. վազ ի գլուխ հանել. աճէլէյլէ պէնդէրմէ։

—bagage, ի փախուստ տապնատակել. փախչել շտապաս. աճէլէ էլէ գոլմգ։

Bien troussé, բարեաւ յօրինեալ. քաջ յարգարեալ պատշաճապէս. վայելչակերպ. պինոսը գ-նոսէպէնէլէ. էյէ խոփըմըզ. խոփըլըգէլը։

Troussis, գոռոսէ, ած. հանգրիճուածի. ամիսոսուածի. ծալք. գոռմո. ոօվլոմո. գըվըրմո։

Trouvaille, գոռովայլ. էգ. գիւտ. գտուածի. գտած ինչ. գոռոլ. գոռոնմոլ ղէյ։

Trouver, գոռովէ, ն. գտանել. 2. պատահել. 3. գտանել. տեսանել. իմանալ. 4.

ֆծոս.պահ.պահոյք. ներքն. սոպր. փնտրտ։

Trônes, սր. յտ. աթոռք. երրորդ դաս հրեշտակաց. փնտրտ. ՀԼՀԼԵՐԻՆ ԻՆՁՆԻՆ ՀԵՐՔԵՍՏԵՒ։

Tronquer, դրօղիլ, ն. խնդիլ (զարձանս). ծայրատ ատնել. 2. կրճատել. ի բաց յապաւել (զմասն ինչ ի գրոց). սոխոպլոմոք. ոչիր հիսոնքինի ԵԸՐՄոք, փնտրտ. 2. (փիլոսոփան) ոչիր հիսոնք փնտրտ, փիլտրը պրոփմոք։

Trop, դրօ. ած. կարի. սաստիկ. յոյժ. բազում. 2. աւելի. աւելորդ. 3. բնաւ. ԻՖՐՄՆ. ՓԸՓ. ԼՕՓ. 2. ԿԻՅՈՓԸ. որՆԸՓ. 3. ոսկ։

Par —, անչափ. կարի յոյժ. հարկաւն ներքս. ԻՖՐՄՆ։

—, սր. աւելին. առաւելութիւն. ԿԻՅՈՓԸ հիսոնքոք. ՆԻՀՀսոսպ։

Trope, դրօք, սր. այլաբոխ բան. շրջան. խոհնիսրք. ՀՇճապ։

Trophée, դրօֆէ, սր. նշան յաղթութեան. 2. յաղթութիւն. ՓԻՐԱՈՒՀՄՆ ՆԻՇԱՆՔոք. 2. նաւրքՆ. ՓՔՆՀ։

Faire — d'une chose, պարծել. պանծալ. ԻՕՅԻՆՀՔ. փՔՆՇԻՔ շՆ ԻՆ ԼԻՕՀՐՔՆ ոայՀոՓ։

Tropique, դրօքիք, սր. արեւադարձ. ԻՆՓԻԼՈՒՆ ԼԻՀոՔՅԻ։

—, ած. արեւադարձական. ԻՆՓԻԼՈՒՆ ԼԻՀոՔՅԻՔ ԴՈՅՔՐ։

Tropologique, դրօքօլՕՔԻՔ, ած. այլաբանական. այլաՇՐՀԻԿ. այլափոխ (միտք). ՀՔճապՔ։

Trop-plein, դրօ-ՔԼԻՆ, սր. զևղուն, ՀԾաՀԾապուն մնան. ՆոալԻԸՆ ՀԻոաԼոք։

Troquer, դրօփք, ն. փոխել. փոխանակել. փԻյԼ, ՆԸՐոՀՓ ՔՆՈՀՓ։

Troqueur, euse, դրօփքօո, ԻօՂ, սր. եւ ած. փոփոխիչ. փոխանակիչ. փԻյԼ ԼոքՅՑՔ. ՆԸՐոՀՓոՑԸ։

Trol, դրո, սր. ընդոստ ընհԾապք (կառաՃԻԿ ներքնապոց). ԼԻՆԻ ԼԻՆԻ։

Trotte, դրօտ, ած. անչափ ճանապարհ. շաւիղ. գնացք. ԻՒՐՒՕՀ. ԻՕԼ։

Trotter, դրօտք, ն. ընդոստ ընհՃանալ (երիւարի). ԼԻՆԻ ԼոԼՀՓ. ԼԻՆԻ ԼԻՆԻ ԼՒՆՀՓԻ։

Cette idée lui trotte dans la tête, յանգ գայսմ խորհուրդ խորհի. սՓԼԸ ՖՒՒԻՐՒ պօՀոպոքՆՆԻՆ ԻՒՐՒՆՈՔ ՓԻՐ։

Trotteur, դրօտքօո, սր. երիւար ընդոստ արշաւօղ. ԼԻՆԻ ԼԻՆԻ ԼՒՓՔՆ ոՖ։

Trottin, դրօտքԻ, սր. տպաստաւոր փոքրիկ. մանուկ. ՓԻՆԻ ԻՒՐՒՓ ԽԸՂՀՒՒՒՓՕր, ԼօՀոպոր։

Trottiner, դրօտքինք, ն. կարճ եւ ընդոստ արշաւել. (ոՖ) օՀՖՓ օՀՖՓ ԼԻՆԻ ԼոԼՀՓ։

Trottoir, դրօտրօոո, սր. տպաւարկ. ՖօԼՐԸՐԸՀ. ՓՔօՂՔՀ։

Trou, դրոո, սր. ծակ. փոսս. ՓԻՒԻՓ։

Boucher un —, հատուցանել զպարսս ինչ. ոչիր պօրճոօ ԻօՓՔՀՓ։

Troubadour, դրոոպրոոր, սր. նախնի պատէտ կամ բանաստեղծ (գործիացւոց). ՒԻրօոպոպոոր։

Trouble, դրոոպԼԸ, ած. պղտոր. պղտորեալ. պօոԼՈՆՐԸ։

Trouble, դրոոպԼԸ, սր. պղտորութիւն. խառնակութիւն. խառափոխութիւն. ամբոխուածք. շփոթ. 2. գժտութիւն. չմիաբանութիւն. պօոԼՈՆԸՓԼԸՓ. ՓօրԸԼԸՓԼԸՓ. ՓօրպԼԼ. ԻՒՒՒԻԼԼ. ԼՒՐ ԻօՒԼՔօՓ. ԻՒՐՒՒՔ. 2. պօՂՐօոՓԼօՓ. ԻՒՒՒԻՓՓօՐԸՂԼԸՓ։

Trouble, դրոոպԼԸ, Ի՞Փ. ցանցակերպ քաոս ՀԿՆորացոոՂՎՐՒ պօԼԸՓ ՆօրպօոԸ։

Trouble-fête, դրոոպԼԸՓԻՔ, սր. խափանարար. փԻյՓ, ՂՔՆԼՒՓ պՕՂօՃոօ։

Trois-mâts, ֆրուա-մա-ֆա, ար. Երկքմկայմեան նաւ. Է-Ը պէտէ ունի։

Trois-quarts, ֆ. Trocart.

Trôler, ֆրօլէ, ն. տանիլ, շրջիցուդտանիլ ընդ իւր. պէ-ըտպէր կ՚օրինուին, կ՚ապրին։ —, Ը. այսր անդր ընծծտանալ. Է օրինէյ պէրթյէ պէյրլուին։

Trolle, ֆրօլ, էֆ. Aller à la —, արձակիլ զինակս շանց որսակատաց. ած փնօգնէլ-բինին ներսուլարքը չէօչէ-ց պէրի պէրլինքեն այըրմէ։

Trombe, ֆրօյմ, էֆ. վիշապ. մրրիկ. ծաւծիւռ. Էօրֆուսմ։

Tromblon, ֆրօյլօն, ար. հրացան ինչ լայնաբերան. ընչէ ալըշլը էէլլօվ։

Trombone, ֆրօյօն, ար. մէծ փող ինչ երաժշտական. աւազանիող. պէ-յէ-ց ներսուսս։

Trompe, ֆրօյբ, էֆ. փող. շուփորայ. 2. պատիճ (փղի). 3. կնճռիճ (մկնատոյ). 4. փողախողխ. խողխողորիճ ինչ. 5. փողակատար. 6. վինը բերնոյ. պօրս. պէ-րնս. 2. (ձէլ) խոր-բնոտս. 3. (պօճէ-) ալըշը, խոր-բնոտս. 4. պէր նէվ ֆոպոտէլս փէնէչ պէօճէյէ. 5. պինոփս պէր նէվ էէմբր. 6. ալըշ բնոմպոտրոտը։

Trompe-l'œil, ֆրօյբ-լէօյլ, ար. կենդանի նկար (անշունչ իրաց). ակնապարար նկար. կէօչ պայըցը բնոտվէր։

Tromper, ֆրօյբէ, ն. խաբել. պատրել. 2. վրիպեցուցանել. ի դերեւ հանել. ալ-պոնմոք. 2. խոնըլմոք. մոհ-րոտ էնմէ-. պօլս ընքնօրմոք։ — son ennui, զձանձրոյմէն ի քաց պարուրել. օտանը պէրնօրոտ էնմէ-։ Se —, յ. մոլորիլ. վրիպիլ. խաբիլ զանձն. խոնըլմոք. էէնպէյէ ալըոնմոք։ Se — de route, ապամոլիլ. զարուտ ելիլ ի Հանապարհէ. Էօլս ընըլըմոք. ատէմոք։

Tromperie, ֆրօյբըէ-, էֆ. խաբէուէմ իւն. պատրանք. նենդ. ալոտնմս. հնէ. ֆինն։

Trompeter, ֆրօյբըդբէ, ն. Հռչակիլ, ծանուցանիլ փողով. 2. Հռչակիլ. Հրապարակագոյժ առնիլ (գպաղանիս). պօրս-յլս ընվ, պէյտն էնմէ-. 2. (պէր ոըրը) ընվնոտր, ընվ էնմէ-։

Trompeter, ֆրօյբըդբէ, Ը. կառաչիլ (արծուոյ). (ֆոբնօլ) պաղըրմոք։

Trompeteur, ֆրօյբըդբէօ-, ար. դնդեղը բերթանոյ. ալըշ ալըվնէ։

Trompette, ֆրօյբէթ, էֆ. փող. շուփորայ. 2. փողախողխ. խողխողորիճ ինչ. պօ-ր-. 3. պէր նէվ փնէչ պէօճէյէ։

Trompette, ֆրօյբէթ, ար. փողար. փողակարդաց. պօ-ր-ալըն։

Trompeur, euse, ֆրօյ-բէօ-, է-ց, ած. խաբերայ. պատրիչ. ալոտրըը. հնէվ-է-ոտ։

Trompillon, ֆրօյբէյլէօյ, ար. փոքրիկ փողակատար. պէր նէվ էյ-ըյ-ոտ պինս էէմբրէյ։

Tronc, ֆրօյ, ար. կոճղ. բուն. 2. բուն, կոճղ մարմնոյ. իրանը. 3. նահապետ. գարմ. առհմ. 4. գանձանակ (աղտրմուսճեանց). էէ-նէ-ոտ. ն-ոտրոտ. 2. պէտէն. կ՚օվ-պէ. նէէոն. 3. էէ-ըէյէ պը-ըը. ճէտտ. ատյ. 4. (ատտա-ֆս) ֆոնոտատս, ատնտրբէյլատը։

Tronchet, ֆրօյչէ, ար. Երկբատանի կոճղ սայի. Է-Ը պյոֆըը Էօրս էէ-նէ-յէ-։

Tronçon, ֆրօյօյ, ար. կտոր. Հատոր. բեկոր. ֆարըն-էէ-էէ. ֆըրընէը։

Tronçonner, ֆրօյօնէ, ն. կտրտել կտրտել Հատանել. ֆարըն ֆարըն էէմէոտ։

Trône, ֆրօն, ար. ա-

աֆ. մանրելի. փշրելի. տաֆլէր. ֆօղ օլար։

Trituration, փրէփարասիօն, էֆ. մանրամաս. փշրամաս. լեռուլիւն. տաֆալիմ. եղմէ. ֆօղ երէկ։

Triturer, փրէփարէ, ն. մանրել. փշրել. լեռուլ. տաֆալիմէ. եղմէ. ֆօղ երիկ։

Triumvir, փրէօմվիր, ար. երրորդպետ. երեքպետ. (Բօմպա) իւլ պէյլերին պէրի։

Triumviral, ale, փրէօմվիրալ, աֆ. երեքպետական. երրորդպետական. իւլ պէյլերին հէտֆօտաճիլըգա պայիր։

Triumvirat, փրէօմվիրա, ար. երեքպետութիւն. երրորդպետութիւն. իւլ պէյլեր հէտֆօտաճիլըգը։

Trivelin, փրէվէլէն, ար. հասպիտ. խեղկատակ. տաֆալէիչ. բաֆէլիչիճի։

Trivelinade, փրէվէլինաթ, էֆ. խեղկատակութիւն. տաֆալէիչիլիք։

Triviaire, փրէվիէր, աֆ. Carrefour —, երեքառաջեան ճանապարհակիցք. իւլ ֆօլ ալէր։

Trivial, ale, փրիվիալ, աֆ. հետեւակ. սովորական. դիպչիպայաղը. ֆոպա. ալչաք։

Trivialement, փրիվիալման, մ. հետեւակաբար. դիպչի իմի օրինակաւ. պայաղչա. ֆոպաճա։

Trivialité, փրիվիալիթէ, էֆ. հետեւակութիւն. դէմոտիթիւն. պայաղլըլըէթ. ալչաքլըէթ։

Troc, փրօք, ար. փոխանակութիւն. փոխանակութիւն. թէյիչ. ըթմէյա. դէֆտաֆէրլիք։

Trocart, փրօքար, ար. հէրիւն վիրաբուժից ի ծակել (զջրալիր մասունս մարմնոյ)։ (ասյալ էյիճի էյէլէրի) պէլճիկ+ ճէրրահ դիլ։

Trochaïque, փրօհաիք, աֆ. մեծասարեան (քերթուած)։ իւլ հեֆկեաթ ասլարն լօնգիճիլի (չիր)։

—, ար. մեծասար. մեծասարեան քերթուած. իւլ հեֆկեաթ ասլարն լօնգիճիլի չիր։

Trochanter, փրօհանթէր, ար. ասկր զասադարձոյց. պտոյտ, ֆէլէյլըչ տեծդիրէն էֆպէ։

Trochée, փրօհէ, ար. մեծասար. իւլ հեֆկեաթ ասլարն լօնգիճի։

Trochée, փրօհէ, ար. ընձիւղ. բողբոջ. չաճաւիղ. լօխ. ֆիլիս։

Troches, փրօշ, էֆ. յ. ձմերկական աղբ կամ ապաուառ երէսոց։ ավհայճիլըրընդէն էբէլ ինէրի։

Trochet, փրօշէ, ար. փունջ (ծաղկանց, պտղոց). (էյիճէի, պիչի) ֆօրֆօճ։

Trochisques, փրօշիսքէ, ար. յ. դեղաշհատ. հատ դեղոյ. հոգող։

Trochure, փրօշիւռ, էֆ. չորրորդ նորոգ սահղն եղչիլ բաց եղչերեան. նէնէն պլիճէն տէօրթ+նճի+ կէյէ+ պտոյտ։

Troëne, փրօէն, ար. նարօսաի. խատափայտ. ֆընա պլաճ։

Troglodytes, փրօկլօտիթ, ար. յ. սորպանակ. կօսի պիճանա հայաբնակաբար ապրիլ ըստ ոմէ ոմէ նէվիֆերիճ+ճիճ+ճի։

Trogne, փրօին, էֆ. երեսք ուռուցիկ. պօտ, էյնճան ուռած։

Trognon, փրօինօն, ար. փորտիք (պտղոց). կուրթ (կաղամբի). (ասֆահ, ելմա) կ+օղչի. (լոհանա) ֆօլճաք։

Voilà un joli petit —, աւանսիկ աղջիկ մի մանկամարդ. էլէին պէր կէնճ ֆէմինէ։

Trois, փրուա, աֆ. երեք. 2. երրորդ. իւչ. 2. իւչ+նճի+։

Troisième, փրուազիէմ, աֆ. երրորդ. իւչ+նճի+։

Troisièmement, փրուազիէմման, մ. երրորդ. երրորդ անգամ. իւչ+նճի+։

երեքամիտիւն (առնական երբ-
րարգամտութեան). ի-ւ գ-ոլը.
2. (-ւիչ ինչ-ւի- սիֆոլա-
բընը) ի-ւլի-յի-:

Tripoli, գ-ոլիօլի, ար. քար
մի չ փայլեցուցիչ (մետա-
ղաց). ոլիւիօլի:

Tripot, գ-ոլիօ, ար. պնդի
խաղ. 2. խաղարան պնդի. 3.
խաղարան. ժողովուղ ա-
րատից չարաց. ոլօք օյա-նա-.
2. ոլօք օյնայատեաք ներ. 3.
օյա-ն, գ-ա-մար ներլի. ֆինա
ապամլարբն ճի-մհի-ր ներլի:

Tripotage, գ-ոլիօգ-ա-ժ, ար.
խառնուրդ. խառնակութիւն.
2. քաւութիւն. բանարկու-
թիւն. գ-արմաքարբլ չէյ. գա-
բբլբփլբփ. 2. ակօլ գ-արբլոլբբ-
ամ. ֆիլինիլի-փ. չէյոնալբփ:

Tripoter, գ-ոլիօգի, ն.
խառնակել գործել ինչ խառ-
նամաւն. 2. խառնակել.
չփոթել. 3. առնել բանա-
արկութիւնս. գ-արբլբփ, գա-
բբլպա-բ-ուլ պէր չէյ ներ-ի-փ.
2. գ-արմաքարբլ ներ-ի-փ. 3.
ակօլ գ-արբլոլբբմաքե:

—, ն. խառնակուլ պղտորել.
խառնակուլ չփոթել. գ-ար-
մաքարբլ ներ-ի-փ:

Tripotier, ière, գ-ոլիօգիէ,
իէ-, ար. եւ իք. քաոս. բանա-
արկու. ակօլ գ-արբլոլբբցբ:

Trique, գ-ոլիք, իք. բիր.
ձողկ. ասփա:

Trique-bale, գ-ոլիք-պալ,
իք. սայլ գնդքնկեցաց. ոլօք
արտպա-բ:

Trique-madame, գ-ոլիք-մա-
պամ, իք. պառնապմակիկ. ակ.
գ-այա գօր-ղա-նա-ն իլ-ոլի-փ
ասյա-:

Triquet, գ-ոլիքէ. ար.
գնգաւհար ձեզ յայժ. քէփ
քնա-իլ ոլօք լէլէճքյի:

Trirègne, գ-ոլի-եղնը, ար.
երեքկատրգեան արտախոյր
քաւհանապետութի. բնմ գա-
քա-բնըն ի-ւ գ-ոլը ոլա-բը:

Trirème, գ-ոլի-եմ, իք.
երեքմիախցեան յարկաձաւ.
արիէրնաւ-ի-ւ չինքիք չէ-ոլիբրի:

Trisaïeul, eule, գ-ոլիքիօլ,
ար. եւ իք. հաւ հաւատն. հա-
նի հանուղն. փոփքնին փոփքի.
պի-յի-փ անանըն պի-յի-փ ա-
նաաբը:

Trisection, գ-ոլի-եփ-ոլիօղ, իք.
յիրիս բաժանումն. ի-ւլիք
պէօլիք ի-ոլիօփ պէօլիանդիք:

Trismégiste, գ-ոլիա-ջիքիփ,
ած. ար. երիցս մեծ. արիա-
մեգիստոս. 2. գիր ինչ ապա-
գրատմեան. ապհա-ի-ւլան. 2.
պիր նէվ ոլապիանիք հարքիբ:

Trissyllabe, գ-ոլի-ոլապ, ած.
երեքվանգեան. ի-ւլ հնգաւոլի:

Triste, գ-ոլիփ, ած. տըր-
տուաւ. տիտուր. մեծապին.
տիրական. 2. գժնդակ. գառն.
դժուարին. 3. մշուտ. ձա-
խող. 4. խաւարին. մմաին.
մմապին. 5. գոյգն. չնչին.
մահգա-ն. ոլաոքլի. 2. ոբք-
լհոլի. ապբր. լհոլին. 3. ակ-
ֆիլ. աղբնաճափ. կ. գ-արա-նբը.
գ-ափանբք. գօյա- (բնան-փ). 5.
ճի-ւլի. ֆ-ափբբ:

Temps —, պղտար օդք. գ-ա-
փանբք, պի-մանբը հգվա:

Tristement, գ-ոլիփբմաի,
ած. տիրուամեամբ. տրտմա-
պին. 2. մշուտաուամեամբ.
հիրուամեամբ. մահգա-նա-փ
իլի. ոլաոքյլի. 3. ակֆիլանի:

Tristesse, գ-ոլիփքա-, իք.
տրտմուամիւն. տիրուամիւն.
մշախծանք. մահգա-նիյքոլ.
ոլաոք. ակ-փի-ոլի-փ:

Triton, գ-ոլիգօի, ար. տրի-
տոն. գիր ծովու. ի-ւրբ պի-
լինափն ի-օփարբա-բ ինաան վի
ալագբա-բ պա-լբքի ապա-բքոլինափ
պինիկ իլահիօփ:

Triton, գ-ոլիգօի, ար. երեք-
ձայնեան դաշնակութիւն.
ի-ւ ակգա-լբ ահինփ:

Tritoxyde, գ-ոլիգօփափ, ար.
երգորգ ժանգ մետաղաց. մա-
պինէրբին ի-ւլի-անքի- փա-բ:

Triturable, գ-ոլիքի-ա-ալբ.

առաջակոչման կայմ. տէր նաւի սէրեան պէրեչի. նօն պէրճէ:
Trinquette, տրէնկէթ, էկ. առագաստ առաջակոչման կայմին. նօն պէրեչինէ նէկլէնէ:
Trio, տրէօ, ար. երեք-մասնեան նուագ կին երա-ժըշտական. երից երաժշտութիւն. խօչ հիւսէնի. խօչ փիչի նուագիչ, ջութիչ:
Triolet, տրէօլէ, ար. քերթուած կին ութատողեան-էչ ոըբօլը պէր նէվ լէր:
Triomphal, ale, տրէօֆալ, ած. յաղթական. յաղթութեան. ձաղոյթեան. ֆէրհի:
Triomphalement, տրէօֆալման, ս. յաղթութեամբ. յաղթականաբար. ձաղոյթեամբ. ֆէրհիէն:
Triomphant, ante, տրէօֆան, անթ, ած. յաղթօղ. յաղթական. ք. մեծաշուք. շքեղ. պերճ հիւսնիսէր. էհէնէն. 2. ապահովի. փոխոտ:
Triomphateur, տրէօֆատէօռ, ար. ձաղիչ. յաղթող. ֆէրհի. հիւսնիսէր:
Triomphe, տրէօֆ, ար. ձաւուն. ձաղոյթեան. 2. յաղթութեան. պոլ ոլոյը. 2. նուագ. ֆէրհի:
Triomphe, տրէօֆ, էկ. խաղ կին քարտի. 2. յաղթօղ պոյն (ի քարտի խաղոյն). պէր նէվ էօչ օյնաչ. 2. (էհաղըտ օյնանան օրհնոյս աղըլան) էօչ:
Triompher, տրէօֆէ, ն. ձաղիլ. ձաղոյն յաղթութեան առնել. 2. յաղթել. նուաճել. պէր ի վէրայ լինել. 3. խայտալ. ցնծայկալ բերկրիլ. 4. պարծիլ. պանծալ. յօրանալ. պօհաչալ. էօրհոֆ. ֆէհմսէ. 5. էնդոֆէ. 6. էօչինսէ. պէչինսէ:
Tripaille, տրէֆայլ, էկ. ընդերք. քաղիրդ. փորաոք (անասնոց). հոյլան էչէհմալէօ էախօտ պոզըրտօֆլըը:
Tripartite, տրէֆարթէտ, ած. էկ. (պատմական իւն) յերբեմն քաժանեալ էօչինսէ պէօլինսէ:
Tripe, տրէֆ, էկ. ոտկր. ընդերք (անասնոց). հոյլան պոզըրտօզը:
Tripe, տրէֆ, էկ. մաւ կին կերպաս. փօփիճեյ պէնէչէր պէր նէվ փօմայլ: [madame.
Tripe-madame, տ. Trique-
Triperie, տրէֆըէ, էկ. վաճառանոց ոտկոց կամ քնդերց անասնոց. էչինսէ պոզըրը:
Tripette, տրէֆէթ, էկ. Cela ne vaut pas —, չարժէ կին. պէր չէյ տէյնէչ:
Triphthongue, տրիֆթօգ, էկ. երեքտառեան. այրը այրը էախօտ պէր ոքա չըփօրան էօչ հնչէփէլի հիճէ:
Tripier, տրէֆիէ, ած. ար. (պոչէ) անվատժելի. ովս ա-չըլըըըմաչ (պիճաճա):
Tripier, ière, տրէֆիէ, էր, ար. եւ էկ. քաղցգաւճառ. էչէհմալէճի:
Triple, տրէֆլ, ած. եռակրկնակ. երեքկին. էօչ փօմ:
Triplement, տրէֆլըման, ար. երեքկինէն. երեքպատիկ. երեքկրկնութեան. էօչ փօմ էրինճ. էօչ փօմ ապրըըմա:
—, ած. երիւք օրինակօք. եռակրկին. պայմանաւ. էօչ ճէհիճի էլէ:
Tripler, տրէֆլէ, ն. երեքկինել. երեքպատիկ յաւելուլ. էօչ փօմ էրինճ. էօչ փօմ ապրըըմաճ:
—, ն. երեքպատիկ լինել. էօչ
Triplicata, տրէֆլիքատա, ար. երրորդ պատճէն (մաքհսակի). (պէր պէնէքպէն) էօչնէ-ճճէ էօրնէչի:
Triplicité, տրէֆլիսիթէ, էկ. երեքպատկութիւն. ք.

Trigame, տ-ի-մ՛, ած. եր-կիքկին. երկրաամուսին. 2. երիցս ամուսնացեալ. ի-ն գոյըս. 2. ի-ն տիկնիվնհիլ։

Trigamie, տ-ի-մ, իգ. երկրկնամուծիւն. երկրաամուսնութիւն. 2. երիցս ամուսնութիւն. ի-ն գոյը պիրկեր. 2. ի-նիճի-տիկ նէրհամ ելմ։

Trigaud, aude, տ-իւ, օտ, ած. նենգաւոր. հիւանդոտ. ֆիքոպոզ։

Trigauder, տ-իւօտ, ն. նենգել. խարդախել. հիւանդիլ։

Trigauderie, տ-իւօտ-ի, իգ. նենգ. խաբանք. խարդախութիւն. հիւանդ. ֆիքձն. պոլոզ։

Triglyphe, տ-իլիֆ, ած. զարդ ինչ ճարտարապետաց. պինաստ պիրնիվպիրնիտ։

Trigonométrie, տ-իւոնո-մետ-ի, իգ. երկրաչափութիւն. ի՛նչ մե-ահ՛նի մե-ատիճ-մե։

Trigonométrique, տ-իւոնոմետ-իկ, ած. երկրաչափական. ի՛նչ մե-ահ՛նի մե-ատիճ-մե պոյիր։

Trigonométriquement, տ-իւոնոմետ-իկ-մէն, մ. երկրաչափութեամբ. ըստ կանոնաց երկրաչափութեան. ի՛նչ մե-ահ՛նի մե-ատիճաոմ ֆոնոնո-ի-նրկ։

Tril, տ. Trille.

Trilatéral, ale, տ-իլատերալ, ած. երկկողմեան. երկկուսակ. ի-ն նոյոֆիը։

Trilatère, տ-իլատեր, ած. երկկուսակ. երկրաչափութիւն. ի-ն տիո-իճ. պիտիո-իճ։

Trille, տ-իլ, ած. գեղգեղանք. պոսի ոյնոմա։

Trillion, տ-իլիոն, ած. երկքիոիոն. պին պիֆիո պին միլիոն։

Trilogie, տ-իլոժի, իգ. երկրկիրքաւորութիւն. երից հնաւանդից քերթուած. պիր նիվ նիիոզ իրէի։

Trimbaler, տ-իմպալե, ն. ձգտալ առնել ի միասին. ընդհուր շրջիցուցանել. պիրոպիր նիօնի-ի-տե։ պի-րնի-ի-տե։

Trimer, տ-իմէր, ն. ընհնաոալ վաասակիլ. ֆոյմոֆ. ի-ոյ-իմոֆ։

Trimestre, տ-իմե-տր-ը, ած. երկրամսեայ ժամանակ. 2. երկրամսեայ վարձք. ի-ն այ հըմիոյը. ի-ն այ. 2. ի-ն այիըե ի-ճրկի։

Trimestriel, elle, տ-իմե-տրիել, ած. երկրամսեան. երկրամսեայ. ի-ն այիըե։

Trimètre, տ-իմե-ը, ած. երկրչափեան տող ամ քերհնաւած. ի-ն վիրինիֆ-ե-իճ։

Trin, տ-ին, ի ած. ա. (տե-

Trine, տ-ին, ի մի՛լ պրայուն առաջագր) 120 աասիհանաւհնուխ ի միմեանց. 120փիրիճ պիրինոփեն իըրոֆ։

Tringle, տ-ին-ի-ը, իգ. երկհամիճ դասաղան վարագուրայ. իճրոիեն պիճիր նըհնըը նի-ոմե-։

Tringler, տ-ին-ի-ե, ն. դրոշել դիծս լարիս. ի-ն-ի-մե-պիրինիրի պիճի՛ իի նըհնըը նի-ոմե-։

Trinitaire, տ-ինիտեր ած. երրորդութիւնական (կլոնաւոր). պիր ի-ոյ իի-ոյիաթան քոհիոյ։

Trinité, տ-ինիտե, իգ. Եր. րորդութիւն. 2. ոչն առնհաաւորք Երրորդութեան. ոչիչ ի-ե-ի-ե. 3. ոչիչ ի-ե-ի-ե իօրհաաաա։

Trinôme, տ-ինոմ, ած. երկրանունեայ քանիօնութիւն. ի-ն պիօրի-ոիի-ոիճիրի։

Trinquer, տ-ինկե, ն. ըմպել ի միասին. ֆաիճհրիրի պօֆաի-ըաթ ինըե։

Trinquet, տ-ինկե, ած.

գաՀ գաաաաւարի. աաՀաան. Ջ. գաաաաւար. մահփէմՀ. պէվան. Ջ. Հաւէմ։

Tribunat, պրիպէնա, ար. ցեղապետաւթիւն. ռամկապետաւթիւն. նաֆապէ՛ռի նաա։

Tribune, պրիպէն, ին. բեմ. վերնաաաաւն. փիւրէ. մինպէր։

Tribunitien, ienne, պրիպէնէնի, էն, ած. ցեղապետական. ռամկապետական. նաֆբ՛ոյ նաակ պայիր։

Tribut, պրիպէ, ար. Հարկ. տուրք. գլխահարկ. վերւի. ռալէան. խարաճ։

Tributaire, պրիպէպէ, ած. Հարկատու. վերւի վերչին. խարաճկէ-զար։

Triceps, պրիսէփ, ած. երկգլխեան (դնդեղը). է-Ն պուԼԼԸ (ազուկի)։

—, ար. երկգլխեան դնդեղը. է-Ն պուԼԼԸ ազուկի։

Tricher, պրիչԼէ, ն. խարել. խարդախել. նենգել. ալաման. ՀիԼԼ կիմէ։

Tricherie, պրիչԼը, ին. խաբէութիւն (ի խաղս). նենգ. ալաման. ըՆԼդիԼիէ. ՀիԼԼ։

Tricheur, euse, պրիչԼօ, էօչ, ար. եւ ին. խարէպ, նենգիչ (ի խաղս). (օյոնպա) ալաագըճը. ՀիԼԼպաչ։

Triclinium, պրիգլինիօմ, ար. ճաշատուն. ճաշարան. էՆՀէ օթաաը։

Tricoises, պրիկօաաչ, ին. յէ. ուռնգլիք կամ ագծան պայաարաց. նալդինաք կըաաը, փէլդիլինի։

Tricolor, պրիգօլօր, ար. երեքգունեան անիմաւամ ծաղիկն. է-Ն բէնփէ գաիլիֆֆ ԼիԼէյի։

Tricolore, պրիգօլօր, ած. երեքգունեան. է-Ն բէնփէ։

Tricon, պրիգօն, ար. երեք նոյնապզի քարտք իխաղս. օյոնպա պէր ոօյաան է-Ն փաաչը։

Tricot, պրիգօ, ար. կերպաս. Ջ. ցուպ. բիր. գաաՀալ. Ջ. պէյէնէլ-գաչը վե կըաաա ոօգաւ։

Tricotage, պրիգօթաժ, ար. ցանցակերպ Հիւսք. օզակերպ Հիւսուած. Հալգա Հալգա էօրգաչ էախօթ էօրգիւ։

Tricoter, պրիգօթէ, ն. օզակերպ, ցանցակերպ Հիւսել. Հալգա Հալգա էօրՆէթ։

Tricotets, պրիգօթէ, ար. յէ. ապգ բինչ արաագաչաբժ պարտուց. պէր նէվ էօրաա։

Tricoteur, euse, պրիգօթօր, էօչ, ար. եւ ին. ցանցակերպ, օզակերպ Հիւսիչ. Հալգա Հալգա էօրգաճ։

Trictrac, պրիգրաք, ար. տաղաչի. նարդ. խավլաօյոնաա. խավլաա։

Tride, պրիտ, ած. կայուաա. երկար. չայա. չէաաի. կաճաաթ։

Trident, պրիտան, ար. երեքժանի. երեքարձէն. է-Ն պէչԼէ չախաչ. էաագա։

Tridi, պրիտի, ար. երրորդ օր տասնօրեայ շաբաթի տաղղիացւաց. Ֆրանսըզլըբէ օն ֆէռնէա Հաֆնաըն է-ՆէռֆէաՆ ֆէռֆ։

Triennal, ale, պրիէննալ, ած. երեքամեան. երեքամեայ. է-Ն էԼ պէրչին. է-Ն էԼԼԸՆ։

Triennalité, պրիէննալիթե, ին. երեքամեայ ժամանակ. երեքամեայ տեւականութիւն. է-Ն էԼ պէվմը։

Triennat, պրիէննա, ար. երեքամեայ իշխանութիւն. երեքամեայ ժամանակ. է-Ն էԼ մըֆնաըը։

Trier, պրիէ, ն. ընտրել. զատանել. պէչմէ. էօչէրմԼէ։

Triérarque, պրիէռարք, ար. տրիէրատպետ. տեսուչ ցուկանաւուց. ՆէփէրիՆ նաղըը։

Trifide, պրիֆիտ, ած. երեքբաժին. երեքՀերձեան. է-Ն պէօչէՆՃէ։

արան. 3. գիւան. խոշինք. 2. խոշինք օթոցը. 3. դէպ-ի-ներքեւ. ուղղութիւն։

Trésors, գանձք. ինչք. արծաթք. մեծամեծութիւնք. խոշինք. գինիներէ։

Trésorerie, գ-ան-ձ-ա-տ-ու-ն, էդ. գանձատան. գանձատուն. 2. բնակարան, մուտք գանձակալի (եկեղեցւոյ). խոշինք. խոշինք օթոցը. 3. էջևէնք խոշնկոցը ուղեւորը, իրոցը։

Trésorier, գ-ան-ձ-ա-պ-ա-հ, ար. գանձապահ. գանձատար. գանձակալ. խոշնկ էինի. խոշնկոց։

Trésorière, գ-ան-ձ-ա-պ-ա-հ-ու-հի, էդ. կին գանձապահ. գանձակալ տիկին. խոշնկոց ճոցը։

Tressaillement, գ-ան-ձ-ա-ն-ք-մ-ա-ն, ար. գողում. սարսափիւն. սարսուռ. յնդգումն. բնդրկմունք. բնդրկոյն. բհրնկոց։

Tressaillir, գ-ան-ձ-ա-ն-ա-լ, ն. գողալ. սարսռալ. բնդրկիլ։

Tresse, գ-ան, էդ. հիւսակ. հիւսք. (սաղ) էօրգոն. էօրձո-. էօրի-։

Tresser, գ-ան-ա, ն. հիւսել. էօրգել։

Tresseur, euse, գ-ան-ող, էօղ, ար. հիւսէդ. հիւսիչ վարսից. սաղ էօրի-ճի-։

Tressoir, գ-ան-ո-ց, ար. հիւսիչ գործի հերաց. սաղ էօրիճիչ։

Tréteau, գ-ան-դ, ար. նեցուկ. ծոյլ. գնոմ-ան։ գոյմոք։

Monter sur les tréteaux, բեմ նել կատակերգու ի ծաղրել. բեռ-ներօք ներփնիճի օրմոք։

Treuil, գ-ան-ձ, ար. գլան ի ձգել գրուագիս. էի-ց ընգիճ հիմնէր։

Trêve, գ-ան-վ, էդ. զինադադար. 2. դադարումն. հանդիստ. գ-ան-ա-ր-ու-մ. 2. շոհան. գ-ան-հ-ի-ն. հ-ան-ա-ր։

Tri, գ-ի, ար. ազգ մինչ խաղալ քարտիսի. գէր նուվ գ-ի-ա-ղ-ա-ց օյուն-ո-ս։

Triacleur, գ-ի-ա-գ-ի-օ-ր, ար. պարծուկ. ինծապան. էօյնէ-ճի-. գիօղի-ր-ի-ն։

Triage, գ-ի-ա-ժ, ար. ընտրութիւն. 2. հաւանելի մասն անուռի. օգնէ. էնընիլ. 3. օրմանըն գ-ի-ա-ճ-ի-ճ հիւսակ։

Triaires, գ-ի-ա-ր, ար. յետ. երրորդ գունդ զինգեանի հռոմայեցւոց. ետէ Ցօմուլոսէրն էնէնճի- ատգէր հատգորս։

Triangle, գ-ի-ա-ն-կ-ը, ար. երկանկիւն. 2. սատգարան մինչ երկանկիւնի. նէչ գ-ի-ա-ղ-ը. 3. նուագարան մինչ երկանկիւնի. նէչ գ-ի-ա-ղ-ը. 4. գիւղ. 5. գէր նուվ գ-ի-ա-ղ-ա-կ-ի ըլ-ղ-ը։

Triangulaire, գ-ի-ա-ն-կ-ի-ւ-ղ-ի-, ած. երկանկիւնի. նէչ գ-ի-ա-ղ-ա-կ-ի։

Triangulation, գ-ի-ա-ն-կ-ի-ւ-ղ-ա-ց-ի-ւ-ն, էդ. երկանկիւնացումն. երկանկիւնական չափումն. իմ ի-ւ գ-ի-ա-ղ-ա-ց-ի-ւ-ն ի-ւ գ-ի-ա-ղ-ա-ց-ի-ւ-ն ի-ղէ նօւնէ։

Tribomètre, գ-ի-պ-ո-մ-է-ր, ար. շփաչափ. գործի շափելոյ զզօրութիւն շփման. օվմ գ-ի-վ-վ-ի-ն-ի նօւնէ-ճի- գնէ։

Tribord, գ-ի-պ-ո-ր, ար. ձախակողմեան նաւի. ինգինի գաղ ընգճէ։

Faire feu de —, զանձնայն հնարս ի կիր արկանել. զանձնային պատճարանս գործել. հիր գէր էրնէյ գ-ու-ղ-ա-ն-ա-ց. հիր նէնգէ էնէ-ճէ-ն ինէնէ նէնէ։

Tribu, գ-ի-պ-ի-, էդ. ցեղ. տոհմ. ազ. գ-ա-պ-ի-ղ-ի-ն. օնէնէ։

Tribulation, գ-ի-պ-ի-ւ-ղ-ա-ց-ի-ւ-ն, էդ. վիշտ. նեղութիւն. էնէ-նի-. հիհ-ի-ն. էղէյի-ն։

Tribun, գ-ի-պ-ի-ւ-ն, ար. ցեղապետ. ասպետ. հրամանատար (ժողովրդեան կամ զօրաց). նուիր գէր նուռ։

Tribunal, գ-ի-պ-ի-ւ-ն-ա-ղ, ար.

(ժեւոց) · (գանոփլորընը) ըսրփմոփ ։

Trémoussoir, պռոխմոսոռ, ած. կապմուծ կամ մեքենայ ինչ շարժմուն. ոչ ոնվ օգոգո հոբքոխն խոփոճքոսոլխն ։

Trempe, պռոայբ, իփ. մուխսիպուռմն (երկաժոգ). 2. խառնուած. կապմուած, յօրինուած մարմնոց. քնուժիւն. 3. ժուրջ. ժրմուռմն գրոշմելի ժղի ժոգոց. ռռո. (փոիրք) ռռո վերջ. 2. դղրձ. ֆելրիկ. 3. ինոգ օլռանացոփ փոռշըգոլրը ըսլոպիմ ։

Tremper, պռոայբել, ն. ժրջել. ժրմել. ժրանալ. 2. սիսել (զերկաժ). 3. խառնել ջուր (ի գինի). 4. ժրջել զժուգոժ գրոշմելիս ըսլոպիմոփ. ռռոյռ պոպիգրմոփ. 2. (փոիրք) ռռո վերջ. 3. (չոլռոպռ) ռռո փոպիմոփ. և. ինոգ օլռանացոփ փոռշըգոլրը ըսլոպիմոփ ։ —, ն. կալ ի ջուր. ժրջել. ռռոգռ պռորմոփ. ըսլանմոփ ։

Tremperie, պռոայբըռ, իփ. ժրջանոց. սեռնուակ ուր ժրջըվեն զժուգոժա գրոշմելիս. ինոգ օլռանացոփ փոռշըգոլրը ըսլոպռացոփ երբ ։

Tremplin, պռոայբլէն, ած. ձգակաձև տոպռոռակ ինչ ռոռնգլոց. էռոլիռնէ պռոգոգ օգըգոյռացոփ ինոխլիէ ։

Trentain, պռոայդէն, ած. երեռնասար. ինօփ օյռանռոռնպռ օլռռոգ ռոյգռը օլռն ։

Trentaine, պռոայդէն, իփ. երեռասն. երեռնեակ. 2. երեռնեակոյ ոխը. օլռռոգ. օլռռոգ պռոնէ. 2. օլռռոգ էռոլ ։

Trente, պռոայդ, ած. երեռասն. 2. երեռնեքրորդ. օլռռոգ. 2. օլռռոզռռոնացռռ ։

Le — du mois, երեռնեքրորդ օր ռմսոյ. ոյգն օլռռոզռռոնացռռ ֆիռնէռ ։

Trentième, պռոայդիէմ, ած. երեռնեքրորդ. օլռռոզռռոնացռռ ։

Le —, երեռնեքրորդ մռոռն. օլռռոզռռոնացռռ հիռռէ ։

Trépan, պռոէբէն, ռբ. գոյլիկոռն կամ շռոգոսի (վիրռռուժից). 2. ժռակելն գոյլիկոռնիս (գռռակր գռռնգրն). (փռֆռիյիռնէ փէլէճէռ) պռոբզռռ. 2. (ռէիյէ) պռոբզռոյլռ փէլմէ ։

Trépaner, պռոէբռռնէ, ն. ժռակել գոյլիկոռնիս (գռռակր). (ռէիյէ) պռոբզռոյլռ փէլմէռ ։

Trépas, պռոէբռ, ռբ. մռռհ. վռռխռռմն. էռօլիռմ ։

Trépassement, պռոէբռռնէմէն, ռբ. մռռհ. էռօլիռմ ։

Trépasser, պռոէբռռէ, ն. մռռռռնել. վռռխճռռնել. էռօլռռ ։

Trépidation, պռոէբիռռնօէ, իփ. դռռդռոջռռմն. ռռրռռռռ. 2. ճռճռմն. երերռմն. ինինրէռ. ինինրէյիէ. 2. ռռլռնըէ ։

Trépied, պռոէբիէ, ռբ. երեքռռռռնի (խռհռակերռոցի). 2. երեքռռռռնի. երեքռռռռնի ռմժռռ (Ապռջռնի). ռռռն ռյռռփ. 2. ռռռն ռյռռփ. Ռվօլռն իլռհզնէ իռէ ռյռռփլը իռռէհլէռէ ։

Trépigner, պռոէբիգնէ, ն. դռռիել. քռռխել գռռռռ բնդ երկիր. գռռիր հռռռռռնել. ինէբզռռմոփ. ռյռէզնը իէրէ ռռրմոփ ։

Trépoint, **Trépointe**, պռոէբռռէ, ռբ. կռռչի ինչ նռռրգ ի մէջ մռռչռռ կռռ երեռռռռնէ. գռռռռռռռռնը ռլի վռռռէլէռիէն ռրռռզնռռ իռնճէ հէչէն ։

Très, պռոէ, կռռրի. յոյժ. ռմհռռէռիռ. իփրռռ. վէռ. չօփ ։

Tré-sept, պռոէ-էփ, ռբ. երեք-եւժն. ռռգ ինչ խռռզռռ քռռռռխռռ. ոչէ նէվ վռռչըռ օյռռռռ ։

Trésor, պռոէզռ, ռբ. գռռնձ. 2. գռռնձռռռռռն. գռռնձ-

ցանցակերպ կապմուծ ի ձողից. ձողապարձ վանդակ (ի պատրիզի). (պաղչէրեք) փաֆէվերի ընդմէ խոխօր ասմաղէֆ։

Treillageur, պրաէյլէժօր, ար. յօրինիչ ձողապարձ կապմուծից. փաֆէվերի ասմաղէֆ խոփան։

Treille, պրէյլ, էֆ. ձողապարձ (որմից). ասմաղէֆ։

Treillis, պրէյլի, ար. վանդակ. վանդակապատ. 2. ողորկ, փայլուն ատապն. 3. խաչար ինչ կտաւ. փարմաֆէլէֆ. 2. պէր նէվասմղէլը փարլօֆ պէղը. 3. խելէքն պէղղի։

Treillisser, պրէյլիսէ, ն. վանդակապատ յօրինել. (փէնճէրէյ) փաֆէտ, փարմաֆէլէֆ ֆէրմէֆէ։

Treize, պրէզ, ած. երեքտասան. 2. երեքտասաներորդ. օն իզ. 2. օն իզ-ինֆռ։

Treizième, պրէզիէմ, ած. երեքտասաներորդ. օն իզ-ինֆռ։

Le —, երեքտասաներորդ օր (ամսոյ). 2. երեքտասաներորդ մասն. (այգն) օն իզ-ինֆռ ֆիռնէտ. 2. օն իզ-ինֆռ հիտրէ։

Treizièmement, պրէզիէմմէն, մ. երեքտասաներորդ. երեքտասաներորդ անգամ. օն իզ-ինֆռ։

Tréma, պրէմա, ած. (նշանագիր) երկու ք կիտիք (որպէս ë, ï, ü). կրկնակէտ. իզ-ինֆռ-նօք էֆէ նօթիա օլան (հարֆ)։

—, ար. կրկին կէտ (ձգեալ ի վերայ նշանագրաց ինչ). (պաղը հարֆ իզ-ինէրինէ փօնռ-լան) էֆէ նօթիա։

Tremblaie, պրաօղէ, էֆ. բարտիք. անառատ բարտի ծառոց. փավֆէլըֆ։

Tremblant, ante, պրաօղան, անթ, ած. դողդոջուն. դողդոջատ-երերուն-ինինքէյնէ։

Tremble, պրաօղը, ար. բարտի. դողդոջուն կաղամախի. փավֆ. ետզ ալմը։

Tremblé, ée, պրաօղէ, ած. դողդոջուն (նշանագիր). ինինքէֆ. ինինքէֆիլ (խօսիլ)։

Tremblement, պրաօղըմմէ, ար. ատատուռ. դողդոջուն. երերուն. դող. 2. զարհուրանք. ատակուն. 3. գետղետղանք. ինինքէյէլ. ինինքէֆը. 2. փօրֆռ. 3. ռէռի օյնռմմռ։

Trembler, պրաօղէ, ն. դողդոջիլ. երերիլ. շարժիլ. դողալ. ատատալ. 2. դողալ. ատակալ. զարհուրիլ. ինինքէֆէֆ. ասրռըլմէֆ. 2. փօրֆռֆ. էրֆէֆէֆ։

Trembleur, euse, պրաօղէօր, էօզ, ար. եւինֆ. երկչոտ. 2. երերակատն ողանդաւոր (յԱնգղիա). փօրֆռֆ. էրֆէֆէֆ. 2. պէր նէվ ֆըրֆռըը։

Tremblotant, ante, պրաօղօտան, անթ, ած. դողդոջուն. ինինքէյէն։

Tremblоter, պրաօղօտէ, ն. դողդոջիլ. պէր ալ ինինքէֆէֆ։

Trémie, պրէմի, էֆ. գոմն. ձագար աղօրեաց. 2. աղաչափ ինչ. պէյէրէն ռէֆէփ. 3. պէր նէվ ֆռալ էօլէռռ։

Trémière, պրէմիէր, ած. էֆ. Rose —, մոլաչափարդ. ին-լ էնէֆլէ էպէ ինօղճ։

Trémoussement, պրէմռսմմէն, ար. բարախռւմն. ատատռւմն. 2. տատռնռւմն. երերռւմն. դողդոջուն. (փանօպլօրըը) պէրի պէրինէ ըրֆռմ. 2. ասլըմռ. ասլայըլ. ինքէրքռնռֆ։

Trémousser (se), սը պրէմռսէ, յ. շարժիլ. երերիլ. ատատանիլ. 2. ջանալ. գործել. փոյմի ունել. ասլըմռֆ. ինքէրքռնռֆէ. 2. ըսլըմռֆ. ճահտ ֆրռֆէ։

—, ն. ատատանիլ, բարախիլ։

անցանել. 3. խոչընդոտանքի-նել. խափանել. չարաչա-նել զժուարութիւնս չար-գելուլ. եօթնեակ, քառչը-կի եկեղեց. 2. իւնոփեն, օրհնա-ւընոփան եկեղեց. խարըզ եկեղեց. 3. ճեն օլմաք. իրիւրուլ եղնիք:

Traversier, ière, պրա-վէրսիէ, եր, ած. Vent —, հոդմ ընդդիմնական (որ չտայ ի նաւահանգիստս մտանել). քառչը րէ-գիւեար:

Barque traversière, նաւակ չայնկոյս անցուցանե-լոյ. քառչը-կի եկիրեն քայըք:

Traversin, պրավէրսէն, ար. բարձ գլխոյ. բարձ ան-կողնոյ. անարք. պուշ խոս-ղըղը. պեօլեք խոսղըղը:

Travertin, պրավէրթէն, ար. կրաքար. տիրեք ղոշը:

Travestir, պրավէսթիր, ն. այլակերպել. այլակերպս պգեցուցանել. 2. ապատաղել. կամակորել. ուխտ գըչ-ֆիք-ղնիք ոգխոք. (գինեն) խուճապը եկեպրիմէք. 2. պօշմաք. եչրէ մանա վէրմէք:

Se —, ն. չայլակերպս լի-նել. այլակերպել. ծպտիլ. գըչոֆիքղինէ պեչէղնիքրմէք-ղնիպո-պիլ օլմաք:

Travestissement, պրավէս-թիսման, ար. ծպտուձք. այլակերպուձք. ղնիպոպիլ գըչոֆքն. ղնիպոպիլղիք:

Trayon, պրէյօն, ար. պտկունք առեանց (կովու, այծի). (քնէք, տէղէ) ճմճէյէ:

Trébellianique, } եր. նք. Trébellienne, } պրէպէլիանէք, պրէպէլիէն, Quarte —, չորիր մասն հրիտակի (զոր ժառանգն ունի իրաւունս առ իւր պատհէլոյ). գիրասըն պէօրպէն-ճիք- ֆայը:

Trébuchant, ante, պրէ-պէ-լան, անթ, եր. ծանրա-կշիռ (գասհեկան). այսրպան ողըր (պէղէք):

Trébuchement, պրէպէ-ղըման, ար. այլմաքուձք. գայլմակղուձք. անկուձք. ֆայմա. ղնիօտեմէ. պէ-ղէ-լել:

Trébucher, պրէպէ-ղէ, ն. այլմաքել. գայլմակղել. գլմել. 2. անկանել. 3. ծանրել. ծանրակշիռ լինել. ֆայմաք. ղնիօտեմէք. 2. պէ-ղէք. 3. այսրպան ողըր օլ-մաք. ղառղըրը ողըրմա օլմաք:

Trébuchet, պրէպէ-ղէ, ար. վանդակակերպ ծուղակ (մուշնոց). 2. կշիռ ասկւոյ. կշիռ գասհեկանաց. ֆաֆէ-լարէ ֆուշ պուղրը. 3. ալ-ղնուն վէրղնէօ-ֆղնէ ղնիրպէօ-ղէ:

Tréfiler, պրէֆիլէ, ն. ան-ցուցանել (զերկաթի կամ զարդոյր) ընդ կորզան. (պէ-հիրէ խոխօտ փէրիճնէ) հէպպէ-պէն իճէրմէք:

Tréfilerie, պրէֆիլըէ, ին. գործանոց մետղի. մետլարան. ղնիճնէ:

Tréfileur, պրէֆիլէօր, ար մետլաձիգ. մետլագործ. ղնիլ չէփճի:

Trèfle, պրէֆլը, ար. տատուղայ. խաս ինչ երկբաժ-րեւեան. 2. տատուղայ. խաչ. (մին ի չորից գաւնոց ի քար-տախ խաղալն). 3. տատու-ատածեւ. պարտ ինչ ճարտա-րապետական. եօնճա. 2. ը-պանի. հող. 3. եօնճա պէչէ-հնոպ պէր նէվ պէնա ղնի-պէյէէնէ:

Tréfoncier, պրէֆօնսիէ, ար. տէր ագարակի եւ տանեայն հանածոյից նորա. սեփական տիրոջ:

Tréfonds, պրէֆօն, ար. տէրութիւն հանածոյից որ գտանիցին ի կալուածի տե-րոջ. պէր չէհին ալղընօր պա-լանան մարդկանէրին տիրոջէյէ:

Savoir le fonds et le —, քաջ գիտել զերա ինչ. պէր մուլտհոնը ֆէփ եյի պիլմէք:

Treillage, պրէյլաժ, ար.

ինչ (պայտարաց կամ ձիաքաշից)· ջահիլ· յաւելուած· 2· ոսքերի· 3· պոզաբաց պահիլ· ոտքերդ ալեկ· 4· ետ· էլ ինկնիլ· 5· ինկնիլ· խոպան· 6· (ոչ ոքէն վախնալէն փոխելուկա ինօրինակին) հիասթ· 7· խոյս տալ· անկարող նալուածս խոտոր ինկաւ կրնէ էլ ոչ նէ նալուկնոց խոտոր ալ հեռուէն ալըներ։

Travaux forcés, պահկութիւնք· բանի աշխատանք· անգործութ։

Travailler, գ· աշխատիլ· վաստակիլ· ջանալ· գործել· 2· փլանել· կարծանել· կորանալ· 3· խմբրել (դիներ)· 4· շահս բերել (արծաթոց)· յաւելուած· ոչ ըստ օրէն· ճահճ կինիլ· էլ ետ· 2· ծռիլ ետ· 3· (յարդ) չոփելինիլ· 4· (ոքէն) էլ ինկնիլ· ֆայտը կիներ ետ։

—, ն· հոգալ· խնամել· գործել խնամով· 2· լսկել· առանցել· 3· գործել (զերկաթի)· կռփել (զկուռն)· ֆայտերաք· ճաքոյենդ իւր էլ ինկնիլ· 2· ոչ ըստ ինձ, եղկեր վերնիլ· 3· (դիներ, զերծեր) էլ ինկնիլ։

Travailleur, euse, գ· աշխատաւոր· վաստակաւոր· ջանասէր· գործասէր· 2· գործ ձաւար պատրաստելն· յաւելուած· էլ ինկնիլ· 2· բանի ոչ նէ ինձիր· խոպանը։

Travaison, գ· ինչ· պակ չինուածոց· գործուանգ· ոտքէ· էջմիա։

Travée, գ· անցքաձև մէջ գերանաց· 2· վերնատուն (եկեղեցւոյ)· էտ տիրէ· ոտքս· 2· (տէլէֆոնի) պահանէ։

— de balustres, շարք վանդակաց· փորուելըն ոչխարի։

Travers, գ· լայնութիւն· ընդարձակութիւն· անջրպետ· 2· ծռութիւն· թիւրութիւն· շեղութիւն· անհարթութիւն· 3· անհեգեգութիւն· սլլանդակութիւն· անկարգութիւն· էնկնիլ· էն· կինիլ· 2· էյրնկնիլ· 3· այեցրելը· ոմայկալիւ· օրանըգնելը։

De —, ա· կողմանակի· առի շեղ· 2· խեթիւ կամ ընդ ակամբ (հայել)· 3· ընդհակառակն· յետս ընդդէմ· նանդիկնէն· էյրն· արեւոյը· 2· էյրն (գոտինէ)· 3· ոտքն· ինրոյն· ոտքն· ինրա։

A — կամ Au —, ի միջոյ· ընդ մէջ· ընդ· էլինկեն· օրինաբանան· արտընան։

A tort et à —, յանիրաւութիւն· յայ եւ յանհնակ· ոչ էնանկերեն· սաղ ասլա։

En —, յերկայնութիւնն· ի լայնութիւնն· ասպանելու դառնա· էնինկ։

Par le —, ի բարձրութեան· հանդէպ· դէմ յանդիմանի· էնոտնէլէնկեր ֆօրէնընան։

Traverse, գ· պահանգ· պահանգակալ· գօտի փայտեղէն· գերան· 2· խրամ· 3· պատնէշ· 4· զանխուճանապարհ· գարաուղի, կարճառօտ շաւիղ· 5· արգել· խափանիչք· հակառակութիւն· վիշտք· խոչընդոտ· օգուտն ետնէն· ոչընչի· 2· էնինկեր· 3· ծռիլ· ետ· 4· լինալ նօր· 5· էնկիլ· էնէ՛ն ետ։

A la —, ա· ի միջ· ի մէջ· էլինկ· օրինայ։

Traversée, գ· անցք (ընդ ծով)· նաւարկութիւն· ֆայրլը ֆուրլայ ինչ· ինգնլը նօրնօրնէ։

Traverser, գ· անցանել· ընդ· հատանել անցանել· 2· անցանել ընդ միջ· հատակալ անցանել· ի-

տաքս. քրտնելն ի լաց. սըղմա. փլաստը ափմա. ինչլխմէ:

Transsuder, թրանսիւտէ, ն. ի լաց քրտնել. արտաքս ծորել. անցանել ընդ ծակս. ինչլխմէ. փլաստը ափմաէ. սըղմաէ:

Transvaser, թրանսվասէ, ն. ծախել տման չամանոյ. ընուլ չայլ անօթ. պոլիս գառլս պօլսիմաէ. գառլնը փէչէլխէ:

Transversal, ale, թրանսվէրսալ, ած. ծեւր. խաստրնակ. շեղ. էյրի. սրճարի:

Transversalement, թրանսվէրսալման, ած. խաստրնակի. առ ի շեղ. կողմանակի. էյրիցէ. շեվէնէ:

Transverse, թրանսվէրս, ած. կողմանակի. շեղ. խանգարի. էյրի:

Trantran, թրանթրան, սր. ընթացք (գործոյ). օրինակ. սպասման. սըլա. այն. սովոր:

Trapèze, թրապէզ, սր. տրապիզ. սեղան. հարթ ինչ չորեքկուսի այր երկոքին կողմանք անհաւասար չգան. չէպէհ պէլ գնհարիէ:

Trapézoïde, թրապէզոյտ, սր. սեղանակերպ. անհաւասարակողմ չորեքկուսի. չէ՛լէ չէպէհ պէլ գնհարիէյէ:

Trappe, թրափ, էկ. կափարիչ. 2. ծակ կամ բերան կափարչի. երդ. 3. գուռն կամ պատուհան վերնամասիկ եւ վայրաթարշ. 4. ծուղակ. հաղցք. թակարդ. կախուլ. խորխորատ. փէփէնէ. 5. փէփէնէ սղլը. պաճա. 6. սէրը գոփա խանօթ փէնճէրէ. 7. պոռլոթ. գոփան. չոփաս:

Trappiste, թրափիսթ, սր. Տրապեան կրօնաւոր. Թրափիսթ գնհիպ:

Trapu, ue, թրափի, ած. յայր եւ կարճ. ինչնավղ:

Traque, թրափ, էկ. որսալն յուզելով զանասունն եւ կամ շուրջ պատելով. օրմանը արուիրտուած խաթօր գոլոպտուած ավլմա:

Traquenard, թրափընար, սր. կազմանական ինչ ընթացք երիւարի. 2. ապդ ինչ պարսաց. 3. հաղցք. թակարդ (անասնաց ինչ). էլփէ. 2. պէր նէվ խօր. 3. պոռլոթ:

Traquer, թրափէ, ն. յուզել զանասուն վասն զէրէա արտաքս հանելոյ. շուրջ պատել զանասուս. վասն արտոյ երէից. հայվանը փլաստը ընփարմա իւնն օրմանը արշիրտմաէ. օրմանը գոլոպտըդ հայվանլարը ափըլխրտմաէ:

Traquet, թրափէ, սր. թակարդ, ծուզակ (ժանասահաս երէից). 2. թիթեղն ապօրեաց. 3. փոքրիկ ինչ թռչուն արահասց. պոռլոթ. գոփան. 2. պէյէրճէն ընփըլտաղը. 3. ինճէ վր ութէրէ հախլը պէրնէվէլէնլէթ գոլոպ Donner dans le —, թակարդապատ ընել. ի խաբ անկանել. պոռլոթը փլնլիէ. ալդանմաէ:

Traqueur, թրափէօր, սր. որսորդ յուզիչ կամ մղիչ երէից. հայվանլարը արուիրտըն խանօթ իւնէրէ պէրնէն ափըրնէ:

Traumatique, թրօմատիք, ած. (տենդ) վիրակաս. խօթոպան պոհը էփէն. խօթայոպայէր:

Travade, թրավատ, էկ. մրրիկ. փոթորիկ. գոյ. գոպրնաոնա:

Travail, թրավայլ, սր. (յթ. Travaux). աշխատութիւն. վաստակ. ջան. 2. վիշտ. նեղութիւն. 3. երկունք ծնընդեան. 4. պարծ. վաստակ. աշխատասիրութիւն. 5. պատնէշ. հողաբլուր. 6. (յթ. Travails). հատոր կամ կշիռ հաշուի (պաշտօնէի ատրաք ատեալ արքայի). 7. մեքենայ

մաք · 2· պէտք օլմաք · օրինա-
յա ընբռնած ։

Transplantation, բ-ռ-ն-
ըւ-ն-թ-իւն, ից · տնկելն
այլուր · տեղափոխութիւն
(տնկոց) · պատ-ի երբէ պէտք ·
(ֆիւռնըն) երբէի պէտքլըիւ ։

Transplanter, բ-ռ-ն-ը-ւ-
պ-ր, ն · տնկել այլուր · 2· ան-
ցուցանել, փոփոխել, հա-
տատուել այլուր · (ուղիը) պատ-
ի երբէ պէտք · 2· պատ-
ի պէտք երբէ ինօրինըմ ։

Transport, բ-ռ-ն-ը-օ-, ար.
տանելն այլուր (վաճառս) ·
տեղափոխութիւն · 2· տայլ
պիտոյից բանակի · 3· նաւ
տանելոյ այլուր (վաճառս) ·
4· հրաժարումն յիրաւանց ·
տուչութիւն · աւանդումն ·
5· յոգեյ· կարիք · չարժուն-
պ-գ-ութիւն · ուժգնու-
թիւն · 6· յափշտակութիւն
մտաց · հիացումն · եռան-
դումն, ուիւն · 7· զառանցու-
թիւն · դանդաղանք մտաց ·
պ-ւ-ի երբէ ինօրինըմ· (մալ)
տեւողութիւ ընբռնմ · 2· օգտա-
կար ծառայութիւնը ի նաւագոյ ա-
բ-ա-ա · 3· (մալ) նաւագոյ-
ի ձեռ · 4· հաճելի վաղ ձեւ-
ը հեռվէն, ինչ-ի եմիզ · 5·
ինէրեննէլ· ինձ- · իւրմ· հետ-
ոեմ · 6· հեչեան · հայրեմ ·
եղիս · 7· այրելմա · հեռվան ։

Transportable, բ-ռ-ն-
ը-օ-բ-ա-ը, ած · տանելի այլ-
ուր · պ-ւ-ի երբէ ինօրին-
ըմ-ւ-ը ։

Transporter, բ-ռ-ն-ը-օ-
ր-ը, ն · տանել, անցուցանել
այլուր · 2· փոփոխել · շրջել ·
3· յանձն առնել, աւանդել
այլում· հրաժարել (յիրաւ-
անց) · 4· առ եւ գնաց առ-
նել · յափշտակեալ տանել ·
այլ յայլմէ առնել · ոխեր ի-
ր-ը ինօրինըմ-ւ-ի · ինչմ-ի · 2·
ոեչինչիւրմ-ւ-ի · պ-օ-պ-ւ-ի ·
3· հեռվէն, ինչ-ի եմիզ ·
(հաճելիով) վաղ ձեւմ-ւ-ի · 4·
այլոգ ինօրինըմ-ւ-ի · ոեչինչին
պ-ւ-ը ը-ի-ւ-ի ։

Transposer, բ-ռ-ն-ը-օ-ւ-ին-
շրջել գկարգն · տեղափոխ
առնել · այլուր դնել · 2·
շրջել, փոփոխել (զառաք-
ման ձայնի) · ը-ր-ա-ը, ի-ր-
ին ոեչինչիւրմ-ւ-ի · պ-ւ-ի ի-ր-
ր-ի ի-ս-ի · 2· (ոեւին ի-ր-պ-ր-
ին) ոեչինչիւրմ-ւ-ի ։

Transpositeur, բ-ռ-ն-ը-օ-
ւ-ի-ր-օ-, ած · ար · (նուագա-
բան) փոփոխիչ ձայնից մե-
քենապէս · ինչ-ի ոե ալ
ի-ա-ր ոեւին ի-ր-պ-ր-ին-ի-ր
ոեչինչիւրեն (ւ-ւ-ը) ։

Transpositif, ive, բ-ռ-ն-
ը-օ-ւ-ի-ի-ֆ, իվ, ած · վերջա-
փոփոխ· վերջահոդով· (լ-ի-ս)
ոյր վերջը բառիցն փոփոխին
ի հոլովելն · ւ-ա-ի-ւ-ի-ր-ին
օ-ն-ը-ը ոեչինչիւրմ-ւ-ի (լ-ի-ս) ։

Transposition, բ-ռ-ն-ը-օ-
ւ-ի-ի-ն, ից · փոխադրութիւն ·
փոփոխումն (կարգի բառից) ·
տեղափոխութիւն (մերթիցդ
գրոց) · 2· շրջումն, փոփո-
խումն (ասուիճանի ձայնից ի
մյոջէ յայլ) · ի-ր-ի ոեչինչ-
ի-ր-ի · ի-ի-ա-ի-ւ-ի ահաւ · 2·
(ոեւի պէտ երբոեւէն ո պէտ
երբոեւէ) ոեչինչիւրմ-ւ ։

Transrhénane, բ-ռ-ն-ի-
նան, ած · ից · անդրառհենեան
(գաւառաք) · Ուինօսաւն ի-ն-ի
ի-ա-ֆ-ի-ն-ա-ւ ։

Transsubstantiation,
բ-ռ-ն-ի-ւ-պ-պ-ի-ա-ի-ն, ից ·
փոփոխումն, շրջումն գոյա-
ց-ի-ե-ան (հացի եւ գինւոյ ի
Մարմին եւ յԱրիւն Քրիստոս-
ի) · գոյափոխութիւն · ի-ա-
գ-ի-ի-ր-ւ ձեւ-ի-ե ։

Transsubstantier, բ-ռ-ն-
ի-ա-պ-ա-ի-ւ-ի-ե, ն · շրջել, փո-
փոխել գգոյացութիւն (հաց
եւ գինւոյ ի Մարմին եւ
յԱրիւն Քրիստոսի) · ի-ա-ի-
ի-ի-ր ձեւ-ի-ե ի-ի-ա ։

Transsudation, բ-ռ-ն-ի-ա-
պ-ա-ի-ն, ից · ծորումն ար-

ար. (բայ) անցողական. ինքնագործ։

Transition, թրանզիսիոն, ին. անցում. անց. ելք. ելը. տիր փոխումին վրայը։

Transitoire, թրանզիթուար, ած. ար. եւ ին. անցական. անցաւոր. ելքի. ինքնըստ։

Translater, թրանսլաթել, ն. յեղուլ. շրջել (յայլ լեզու). թարգմանել. ինքնըստ։

Translateur, թրանսլաթէօր, ար. թարգմանիչ. ինքնըստ. ինքնըստին։

Translatif, ive, թրանսլաթիֆ, իվ, ած. որ տայ այլուամ. առիչ. առանիչ. տիրի վերին։

Translation, թրանսլասիօն, ին. փոխադրութիւն. առգահափոխութիւն. տիր ելքը ելքի ինգալ եղիլ. ելքէն տիրին։

Transmettre, թրանսմեթր, ն. առանձել. տալ. յանձն առնել. 2. հաղորդել. անցուցանել. յղել. վերջ. հիվանդ, ինքնին եղիլ։ 2. ի հետ եղիլ։ վերջ։ ծնանիլ։

Transmigration, թրանսմիկրասիօն, ին. չար. գաղութ. հաւատաւոր. պանդխտութիւն. ելք. հիւրիլ. ինքնըստ տիրալ։ La — des âmes, հոգեփոխութիւն. ինքնահին։

Transmissible, թրանսմիսիպլ, ած. փոխադրելի. այլուամ անցուցանելի. որոր ելքի ելիալ։ պարտիլ ելնելիլ։

Transmission, թրանսմիսիօն, ին. փոխադրութիւն. անցուցանելն այլուամ. առանդում. տիրելիքը. որոր ելնելը։ հիվանդ։

Transmuable, թրանսմիւապլ, ած. շրջելի. փոխելի. տիրելնելը. պարտ ելիր ինգալ ելնել։

Transmuer, թրանսմիւէ, ն. շրջել. գարձուցանել. փոխել (գմուտաղ մին յայլ մուտաղ). (տիր հոգին տիրը հոգին) ելնելը։ ինգալ ինքնըստ։

Transmutabilité, թրանսմիւթապիլիթէ, ին. փոփոխականութիւն. շրջուձ (մուտաղի յայլ մուտաղ). ինգալ տիրելի. տիրելնելը։

Transmutation, թրանսմիւթասիօն, ին. շրջուձ, փոփոխուձ (յայլ մուտաղ). ինգալ տիրելի. տիրելնելը։

Transparence, թրանսփարանս, ին. ճառագայթական թափանցութիւն. ելքնքնելի. տիր ինգալ տիրին տիրելի։

Transparent, ente, թրանսփարան, անթ, ած. ճառագայթիկ. երեւելի. ելքնքնա. տիր ինգալ տիրին տիրելի։

Transparent, թրանսփարան, ար. տողաչար. 2. խզամիտուրմ կամ ճառագայթիկ քարտ կամ նկար. մոմիտ. 2. խոսիանի խոզ տիրելնելը ելքնքնին տիրելնելը։

Transpercer, թրանսփերսէ, ն. ծակել, խոցել ճառագայթ. տիր խոցել տիրին։

Transpirable, թրանսփիրապլ, ած. արտաքս ընչելի. պոռնկանալը. պոխալ ելնելը տիրելը ընդունելը։

Transpiration, թրանսփիրասիօն, ին. արտաքս ընչուձ, քրտնուձ գոլորշուդ (ի մարմնոյն). պոխալ տիրելը ելնելմա. պոռնկանալմա. նկրնէ տիրելը վերին։

Transpirer, թրանսփիրէ, ն. արտաքս ընչել (գոլորշուդ ի մարմնոյն). 2. յայտնել. ի յայտ գալ. ի վեր ելնել. պոխալ ասլմէ. պոռնկան-

նաւ. տէր կ՚փոխէ իւ-փոխէ-ակեր կ՚փոխէ ափ-ըմա:

Transborder, տ-ռանս-պօ-փէ, ն. *ծածկել զապահովութիւնս նաւուս յայլ նաւ. տէր կ՚փոխէ իւ-փոխէ-ակեր ափ-ըմա:*

Transcendance, տ-ռանս-պոն, եր. *առաւելութիւն. վերապանութիւն. իւ-րիւ-նչ-փ. իւ-փ-ըփ:*

Transcendant, ante, տ-ռանս-պոն, անտ, ած. *առաւելագոյն. վերապոյն. բարձրագոյն. ազնուագոյն. իւ-րիւ-նչ. իւ-փ-ըփ. ա-լտ:*

Transcription, տ-ռանս-փ-ըփ-ցիւն, եր. *ընդօրինակութիւն. գրչութիւն. գրել պատճէն. նօրնէ-ցին ալմ. նա-ակ-ուին իւ-ալմ:*

Transcrire, տ-ռանս-փ-ը-, ն. *ընդօրինակել. գրել պատճէնն. նօրնէ-ցնել իւ-ալմ. նա-ակ-ուին ալմ:*

Transe, տ-ռանս, եր. *երկիւղ, զարհուրանք (ի մօտալուտ ինչ չարեաց). ծօ-ծ-ա:*

Transférer, տ-ռանս-ֆէ-ր, ն. *փոխել, տանել (այլուր). տեղափոխ առնել. Ձ. տալ. աւանդել. պալչ-ա իւրն ի-օլի-ը-մէ. իւրին տէ-ի-ըմէ. Ձ. վէրմէ. հեվ-ի-ը ի-մէ:*

Transfert, տ-ռանս-ֆէ-, եր. *հրաժարումն յիրաւանց. յանձնելն զիւր իրաւունս այլուս ումեք. հափ-ըփ-ան վ-ալ ի-ըմ. (տէր ի-ի-ըին) ա-հիպ-ի-ին ափ-ըմ ի-ի-ըմ:*

Transfiguration, տ-ռանս-ֆիկ-ուր-ացիւն, եր. *այլակերպութիւն (քրիստոսի). ա-ըմ-ը ի-պ-ի-ը:*

Transfigurer (se), ած տ-ռանս-ֆիկ-ուր-ել, յ. *այլակերպ լինել. այլակերպել. ա-ըմին ի-պ-ի-ել ալմ:*

Transformation, տ-ռանս-ֆո-ռմ-ացիւն, եր. *կերպարանափոխութիւն. փոփոխումն. ի-պ-ի-ի-ի. տէ-ի-ըմ:*

Transformer, տ-ռանս-ֆո-ռմել, ն. *փոփոխել. շրջել. դարձուցանել. տէ-ի-ի-ըմէ. ի-պ-ի-ի-ի. տէ-ի-ըմէ:*

Transfuge, տ-ռանս-ֆի-ժ, եր. *դաւաչիկ. փախստական. ֆա-ի-ը:*

Transfuser, տ-ռանս-ֆի-ել, ն. *ծածկել ամէն յամէնոյ. ափ-ը ֆա-ա ափ-ըմ:*

Transfusion, տ-ռանս-ֆի-ի-ցիւն, եր. *ծածկումն արեան անասնոյ իրիք յայլ անասուն. տէր հա-ի-ան ֆան-ը ափ-ը հա-ի-ան ի-ի-ի ափ-ըմ:*

Transgresser, տ-ռանս-կի-ել, ն. *չպահել (պատգն). անցանել (զօրինաք). (ոբբայը) ի-ա-ի-մամ. ի-ի-ա-ա-ել ի-ի-ի:*

Transgresseur, տ-ռանս-կ-ես-ը-, եր. *յանցաւոր (օրինաց). օրինապանց. (նա-, ֆան-) ի-ա-ի-մայան. ի-ի-ա-ա-ել ի-ա-ի:*

Transgression, տ-ռանս-կ-ես-ցիւն, եր. *անասունութիւն. յանցութիւն. օրինապանցութիւն. չպահելն. (ֆան-ան) ի-ա-ի-մա. իւ-ան. ի-ի-ա-ա-ել:*

Transiger, տ-ռանս-ի-ժէ, ն. *իրաւախտարհ լինել. վիճաբանել. ա-ել-ալմ. ա-ա-ի ալմ:*

Transir, տ-ռանս-իր-, ն. *ծածկ անցեալ ընդարմացուցանել. քրտացուցանել (ցրտոյ). (ա-ա-ֆ) ա-յա-ել ի-ա-ըմ. օ-պ-ա-ա ի-վ-ի-ըմէ:*

—, ն. *ընդարմանալ. քրտանալ (ի ցրտոյ). (ա-ա-ֆ-պան) փ-ի-ի-ի-ի. օ-պ-ա-ա պ-օ-ի-ի:*

Transissement, տ-ռանս-ի-ը-մ, եր. *ընդարմանալն, քրտանալն (ի ցրտոյ). փ-ի-ի-ի-ի. (ա-ա-ֆ-պան) օ-պ-ա-ա փ-ա-ի-ը-մ:*

Transit, տ-ռանս-իթ, եր. *անցագիր վաճառաց. պ-ը-ր ի-կ-ի-ր-ա:*

Transitif, տ-ռանս-իթ-իֆ, ած.

կանել կամ հենուլ գլխուզան (կասաւոյն) · 2· մեքենայել · նենգել · ուռկանել · 2· (գոլով) խոտրել (հիլէ)երկիր։

Tramontane, տրամոնթան, էն · հիւսիսի · հողմ հիւսիսային · 2· հիւսիսակողմն · 3· աստղ հիւսիսային · գօրաւոր · 2· լինալ խոտիքը · 3· ուժ ուժով լինալ։

Perdre la —, այլ յայլմէ լինել · շփոթիլ · գոռոռալը գայթ եղիլ։

Tranchant, ante, տրանչան, անիր, ած · սուր · հատու · 2· հատու · որոշիչ · ուժով · 2· անկէտ · գոռի ·

—, ար · սայր · սայրարիր · քերան (սրոյ) · եղանակը · (եղանդ) ազգը։

Tranche, տրանչ, էն · չերտ · հատուած · պատառ · 2· կտրած ի կողղ գրոց · փեղկ · ուղղիչ եղրը · 2· ոչիով ուղղորդելով ուռկանելը ուռկանչի խորաքը։

Tranchée, տրանչէ, էն · փորուած · խոռոչք · 2· խրամ · փոս (պատերազմի) · 3· կրկին պատուար խրամիքը · գազանչել նետ · ոյոք · գօրք · 2· նենգիք · ըղձորը · 3· նէր գօրն հարձակ։

Tranchées, էն · յո · խիճք · երկունք · ցաւք արուեստի · ասենք · ծարն ազգը։

Tranchefile, տրանչֆիլ, էն · ժապաւէն ի յետին եզերս դրոց ի հաստատութիւն թերթիցն · ոչիով խոտիքը։

Tranchelard, տրանչլար, ար · նուրբ դանակ ձարպոյ խոզենոյ · գօնող խոշոր պիլիմ պիլիմ ուռկիք ինչ պէտք։

Tranche-montagne, տրանչմոնթաինէ, ար · պարծուկ · խորհրդական · խորհուրդ պատճ · ֆարֆաճրիճոս · ուրեղ ինոհոճոս։

Trancher, տրանչէ, ն · ի քաց կտրել · հատանել · ուռկանել · ուռկիք · ուռկով ընթերցիլ ։

— le mot, առալ հատու պատասխանի · հատանել գլանն · ուռկիք ճիվաղ վերցիլ · ուռչիք ուռկիք ։

— court, համառօտօ հատանել · ուռչիք ընդոս ուռկիք ։

—, ը · վճիռ առալ · առմամբ հանգ գնուելիութեամբ · ինչ ինչ ուռկիք ընդոս, ճիվաղ վերցիլ · ուռկիք ։

Tranchet, տրանչէ · ար · դանակ կամ կտրոց կարուածկաց · ուռկիքներ ազգերը խոշոր գլուղը։

Tranchoir, տրանչուար, ար · տախտակ յորոյ վերայ յօշեն գմիս · խոհիճներ են ուռկիք ինչ · ինչ ինչ ։

Tranquille, տրանկիլ, ած · ար · եւ էն · հանդարտ · խաղաղ · բոհաճ · առալ ։

Tranquillement, տրանկիլմէն, ած · հանդարտութեամբ · հանդարտիկ · խաղաղութեամբ · բոհաճելով · բոհոհիճ ։

Tranquillisant, ante, տրանկիլիզան, անիր, ած · հանդարտեցուցիչ · բոհոհիճներքին ։

Tranquilliser, տրանկիլիզէ, ն · հանդարտեցուցանել · խաղաղացուցանել · բոհոհիճանալ · ուռկիքներ ։

Tranquillité, տրանկիլիտէ, էն · հանդարտութիւն · խաղաղութիւն · բոհոհիճութիւն · հանգիստ ։

Transaction, տրանզաքսիօն, էն · գաշն · ասակ · իրաւախոհութիւն · ըղձ · առալ · առալ ։

Transalpin, ine, տրանզալբէն, ին, ած · անդրալպեան · յայնկոյս Ալպեան լերանց · Ալէ տրալբէնէն ուռկիք ինչ ։

Traits, ար. յ՛ · նկարագիր · գծագրութիւն դիմաց · ինքնի · սխմ · լնհրէ ։

Traitable, ք՚ռէյթըպլ, ած. ընդել · քաղցր · համբոյր · մարդասէր · իջնոլսլսոր · փոլսլ՚ · լսրնիչ ։

Traitant, ք՚ռէյթ՚, ար. հարկաժողով · վարձակալ մուհց արքունի · խարճ կմինչ · վերնի փոլնիչի ։

Traite, ք՚ռէյթ, նչ · չաւիղ · գնացք ճանապարհի · անջրպետ · 2 · տանելն (ցորեան, գինի) գաւառէ ի գաւառ · 3 · տուրքառնիկ փոխոխութիւն · տուրքառ · վաճառականութիւն · 4 · փոխանակագիր · 5 · բաժ, առկ վաճառաց · 6 · լծմայափոխութիւն · տուրքառ · փոխանակագրոց · Իօլ · կիրէլ · գէրէլ · ար · 3 · գիր վէլսլնէրէն · ոխեր վէլսլնէրի (գոռալոյ) նալշմ, կնօրնէրջ · 3 · ալշլ վերնէլ · ախալոնիս · 4 · չօվնէլ գէռալշլ · 5 · մալ ասչմ նոխօտ նշէրմ ավէլնչի · 6 · ափլէ գոչմ · ասրրաֆնէլ ։

Traité, ք՚ռէյթէ, ար. ճառագիր · 2 · դաշն · բնօալ · նէնալ · 3 · գէվլ · լարն · ահռ ։

Traitement, ք՚ռէյթմընթ, ար. ընդունելութիւն · ասպնջականութիւն · գնացք · 3 · թմոլալ · ասճիկ · 3 · կոչունք արքունի (տուեալ դեսպանաց) · 4 · գործան (հիւանդութեան) · ֆոպալ նիմչ · նէլնիֆնի · հարնէրէ · 3 · նօլչֆնէ · 3 · փոխնշհոան (նէլնէլնէրէ) վերնէլն չնոֆնէր · 4 · ընչոր ։

Traiter, ք՚ռէյթէ, ն · ճառել · խօսել · 2 · յարդարել · գործել · 3 · առնել (հաշտութիւն) · միջնորդ, խօսնակից լինել · 4 · վարել · գնալ ընդ առաջ · 5 · անուանել · յորջորջել (զոք իշխան, պիտար) · 6 · հացկերոյթ առնել · մեծ հաշոց գործել · 7 · գործանել · գարման տանել · գեղմաստացանել · փելսլ՚, նէլնալ նիմչ · փոլնէլ · 2 · նէլնէլ · նիրէպ նիմչ · 3 · (գնորէլ) նիմչ · գիր մալշհոֆնէչէրնէն փոլնէլ · 4 · վարձնէլ · մարդ · հարնէրէն նիմչ · նօլ նօրնէլ · 5 · (գնրնիչն գիր, տուէլ) չէլսլոնչ · 6 · գնչոֆնէր · 7 · ընչոր նիմչ · նչաճ վերնէ ։

— qn. en enfant de bonne maison, ասասկանծ, պատուհասական առնել, զոք · գիրնիչն փոփոն նիմչ, ֆնալ վերնէ ։

Traiteur, ք՚ռէյթօռ, ար · խորտկարար · խոհասանան · ուչը · նէնէ ասնէչը ։

Traître, resse, ք՚ռէյթրը, ռէս, ած · մատնիչ · 2 · անհաւատարիմ · նենգաւոր · դաժան · 3 · զգոյշ · խոյն · En —, } ած · մատնիչ · նենգութեամբ · դաւով · զգոյշութեամբ · խոյնէնէլ ։

Traitreusement, ք՚ռէյթրէսմընթ, } անհաւատարիմ · նենգութեամբ · դաւով · զգոյշութեամբ · խոյնէնէլ ։

Trajectoire, ք՚ռաժէքթուռ, նչ · չաւիղ, ընթացք մարմնոյ վարելոյ ի շարժիչ զօրութենէ · ֆովնէլ նիմչ գնհրէնէն ոխորնէլն գիր ֆնհրէնէն ասրրաչէլ նոչ ։

Trajet, ք՚ռաժէ, ար · հատն · անցք · 2 · հեռաւորութիւն · անչրպետութիւն · 3 · ճանապարհորդութիւն · ճանապարհ · կնչէ · 2 · նէրնէլ · ասր · 3 · նօշնէլ ։

Tramail, ք՚ռամայլ, ար · ցանց կամ ուռկան ինչ ձկանց · գիր նէվ գալէ ասչէ ։

Trame, ք՚ռամ, նչ · թել գան · 2 · ընթացք, սովորութիւն (կենաց) · 3 · գաւառնանութիւն · խարէ · ասրնչ · ասրչոչ · 2 · (խօր) գնվէլ · գնչէլ նիմչ (խօր) · 3 · ֆնոսք · նչէլ ոնօչ գիրնիչ ։

Tramer, ք՚ռամէ, ն · ան-

ֆիւն գրգռել. 2. գրգռել. յօժարութեան բերել. 3. սկսանել. տալ սկսանել. ինչ ինչի. 2. հաւնիլ ինչին. ինչիւնքի. 3. պաշտամունք. պաշտամունք։

Traînage, տ-ինաժ, ա. երթալն կամ ճանապարհորդութիւն բանիւրով. փըղալը ինչին ետեւ քաշուելո։

Traînant, ante, տ-ինան, անդ, ած. երկրաքարշ. գետնաքարշ. 2. հետեւակ, սահկաւիմաստ (բանք). ինչ ու-ըն-ին. ու-ըն-ելին. 2. պոյտը, ա-ղա-ն վր ու ինվհաճոյ (ախօղ)։

Traînard, տ-ինար, ա. յետամնաց զինուոր. կաց ձայց զօրուն. 2. այր դանդաղկոտ, անհոգ. ա-ի ֆալան նիֆիւ. 2. ա-ղը պովրանան, ֆոյտ-ը-ղ ինք։

Traînasse, տ-ինաս, ի. մատիտ. տունկ ինչ. ա-ա ի-ր բան։

Traîne, տ-ին, ի. Des perdreaux qui sont en —, նորափետուր ձագք կաքաւուց. փահա ա-լոյան ինի-ի իվ-ր-լոյը։

Un bateau qui est à la —, նաւ ձգեալ յայլմէ նաւէ. պալիֆայէրան ընի-ելին ֆայէ։

Traîneau, տ-ինո, ա. բանիւր. 2. վարմ (կաքաւու, արտաւուի). 3. ցանց. արձոյլ (ձկան). ելըլոփ. 2. (ինի-ելի) ա-ղը. 3. (պ-ելըի) ա-ղը։

Traînée, տ-ինե, ի. հետք, շաւիղ, տողան (ցորենոյ, վառօդոյ, դիոյ). (պ-ելոյ, պարո-ի, ելի) ելո-իայիրիլ։

Traîner, տ-ինե, ն. ձգեալ տանիլ. քարշել. ընդ քարշ տանիլ. 2. երկայնել. յապաղել. ընի-իոյ ինօրի-ր-ի-. ու-ի-ելի-ի-. 2. ա-ղամիտ. ինձի-ինիր-ի-. ու-ի-ելի-ի-։

—, ն. ընդ գետին քարշել. լինել կախեալ մինչեւ ի գետին. 2. լինել հիւանդոտ. 3. յետս մնալ (զօրաց, նաւուց). իրի ու-ի-ն-ի-. 2. միջոցը օլմէ. 3. (ա-ի-ր, ինի) արիա-ա ֆալմէ։

— les paroles, յամր խօսիլ. ա-ղը լ-ելըրը ինի-ի։

Traîneur, տ-ինե-, ա. արտրդ վարմիւ. 2. յետամնաց զինուոր, նաւ. ա-ղ ըլ ի-ի-ն ա-ի-ը. 2. արիա-ա ֆալն նէֆէր, ինի։

— d'épée, սուսերաւոր զա-ատրկաստան. պօղ ինչին ելըլը՞լը։

Traire, տ-ի-, ն. կթիլ կամին (յանասնոց). (հոյ-ւանգան) ու-ա ա-ղմէ։

Trait, aite, տ-ի, ի-, անդ. կթեալ. 2. ձգեալ, մանեալ (ասկի). ու-ի-ու ա-ղ ըմ-ը. 3. ինէելիի (ա-լինը ինիլ)։

Trait, տ-ի, ա. նետ. աէպ. սլաք. 2. ապտան, փոկ կառամիպ. 3. փոկ հետախոյզ պատականաց. ն. ձիպ. ձգա-ա-ատրաւորի. ատմպ. 5. պիծ. դրաշմ. 6. գործ. գնացք. 7. գեպք. գիպաւած. 8. գնգի-ցիկ վայր, ատացած, հատած (ի բանս ինչ). 9. կնդգանի, յանկարծական մտածաւթիւն. 10. ազդրա. պատչաճաւթիւն. կապ. 11. ծրագիր. ատաւրագիր. օգ. ճըչրոգ. 2. ա-ղ-ա ինի-ինձի-ի ի-, ֆոյըչ. 3. ինչինչիճի ն-ըը ֆոյըչը. 4. ինի-իմ. իչիմ. իչի-. 5. չըղըչը-ն-ի-. 6. իչ. հ-ըի-ինի-. 7. վոգը-. պ-հ-ըմի-. 8. նի-ինիչի ինչի. ինֆհ-ի-ն-ա ի-իչ. 9. գիրի, պ-ինիչ գի-չի-ն-ճի-. 10. ա-ի-ա. ի-ա-ի-ա-գ. 11. ի-ա-ի-. գ-ա-ինվի-գ։

Cheval de —, կառաձիգ երիւար. ա-ղա-ա ա-ղը։

Peindre à grands traits, պատմել ազնուից եւ առաքինի օրինակաւ. գիրի վր ինա-ինչ ալը ի-ա-ը չէ ն-ա-ը ելի-ի։

թարգմանել. յեղուլ (ի բարբառ ինչ). 3. մեկնել. պարզել. պէր եբբոկեն պօչիտ եբեր ներօլի-ըմէտ. փեյնէլիէրմէտ. 2. ներքինմէ կիմէտ. 3. ներքինմէ, պէյտն կիմէտ:

Traduisible, ած. թարգմանելի. ներքինմէ ելեանաը:

Trafic, տր. առեւտուր. շահավաճառ. վաճառաշահութիւն. ախպարտիա. ալըշ վերչի. փոպանճ:

Trafiquant, տր. վաճառական. վաճառաշահ. պօչիչիեան:

Trafiquer, չ. վաճառաշահ լինել. առնել առեւտուր. ալըշ վերչի կիմէտ:
—, ն. վաճառել. ասիմաք:

Tragacanthe, տր. ֆէնճի, էֆ. գազի խիժ. փիլիք:

Tragédie, տր. ողբերգութիւն. նախազերգութիւն. 2. արկած. աղէտ. ձախողանք. ներքին-պէյ. 2. ֆէլաքէն:

Tragédien, ienne, տր. ողբերգու. նախազերգու. ներքինպէյ եւ էֆ. ողբերգական. նախազերգական. ներքինպէյլը-ֆօճաքիլը:

Tragi-comédie, տր. ողբերգական կատակերգութիւն. ներքինպէյլը ֆօճաքիլը:

Tragi-comique, տր. ած. եւ էֆ. ողբերգական-կատակերգական. ներքինպէյլը-ֆօճաքիլը:

Tragique, տր. ած. եւ էֆ. ողբերգական. 2. աղէտական. ձախող. ֆիշառ. ներքինպէյլի պոյէր. 2. սոզուքսուզ. մահիմէլ. ֆէլաքէն:
—, տր. ողբերգականն. 2. ողբերգու. ներքինպէյ եւլի. 2. ներքինպէյ չուէրէ:

Tragiquement, մ. ողբական օրինակաւ. ֆիշառատուեամբ. մահիմէլ պէր ներօլ եւէ. ֆէլաքէն:

Trahir, տր. ն. մատնել. տալ վատրանդի. 2. վրիպեցուցանել. ի գերեւ հանել. խաբել. զամմաչլամէտ. եւէ վերմէտ. զատը կիմէտ. 2. պօչ ընդունմէտ. ալտաչմէտ:

Trahison, տր. իգ. մատնութիւն. դաւաճանութիւն. զամմաչլամ. եւէ վերմէ. խոյինէէտ:

Traille, տր. էգ. նաւ կամ կուր գետոյ. չոյ ֆոյըղը:

Train, տր. գնացք, խաղացք (երիւարի). 2. փոյտակրա կազմածք (կառաց). 3. պղնձի տախտակ (մամլոյ տպագրութեան). 4. չուս. յաջղարկաւորք. ընթացակիցք. ընդածինք. ջոկք. 5. անօթք պատերազմական. գնդընկէցք. 6. չար ընկերք. խառնագնացք. 7. ազմուկ. աղաղակ. ժխոր. 8. լաստ. 9. գնացք. ընթացք (իւրաց, կենաց). (ոչըն) ներքին. 2. (արտասանըն) օգտուն ներքինը. 3. (պատմ ըստ ընդունելոյն) գործը ներխնկոտ. 4. կնոպատ. ոչ-բան. 5. կնվա'ծ ոտք ներքինը. 6. ֆիքեա արքատրուքը. 7. ֆոնըտը. վերևէրք. 8. ատ. 9. (պէր մատուհոյնը, էօմրէն) ներքինէէ. մէնէչ'ք (ի-մը):

Aller son —, յառաջ վարել. յառաջ գնալ. էլերէ ներքինմէտ. էլերէ կիմէտ:

Aller bon —, արագ ընթանալ. արագ գնալ. էվէտ ըստ ֆօրմոք, կիմէտ:

Faire le —, զբօսանալ, զատարճանալ սիծաւ դզրգմամբ. էվէտ ըզէ ըստ մոխ քարերէտ կայնէմէտ:

Être en — **de jouer**, լինել մէտ կամ յօժար ի խաղալ. օյնամայա մէյլէ խոխօտ էսինէյէ օրմոք:

Mettre en —, յարմարել.

գնաց, տարածատակ. ընթրեցի ալիընափա փեօրլի ընդունելութիւն (փեօփ):

Tracas, թրաքա, ար. աղմուկ. շփոթ. անկարգութիւն. ֆարլալութիւն. ֆրդնջիւն. ալիքալիք:

Tracasser, թրաքասել, ն. յուծել. յուզել. ամբոխել. ձիրիկ ձեվնել. ալի խոսի օձմոք. բռնհանըգլանմոք:

— , ն. անհանգիստ առնել. նեղել. խռովել. բռնհանըգ կինել. ընթքիւ վերմէ:

Tracasserie, թրաքասը, իկ. խարեռւթիւն. դժուարութիւն. ձ. քաոսթիւն. բանարկութիւն. ընկալիութ. խնդիր. 2. ինանոֆըիւնը. չնչինանը. ուրիշ ֆրդնջիը:

Tracassier, ière, թրաքասիե, ը, ար. հե իկ. կապազարթոյց. մարտածնող. խաղաղամբոխ. 2. քաոս. բանարկու. չերիչնեն. գովզոցը. 3. ինանոֆըէ. ուրիշ ֆրդնջիըման:

Trace, թրաս, իկ. հետք. շաւիղ. 3. նշմարանք. նշանակ. գրոշմ. 3. ատուերգիր. ծրագրութիւն. իզ. ուղղ. իօլ. 2. իզ. նիշան. 3. ներսէ. րնոգինի ընդարմա:

Tracement, թրասըման, ար. ծրագրութիւն. ատուերգրութիւն. ընդմա. ներսըգընը ընդարմա:

Tracer, թրասել, ն. գծագրել. ծրագրել. ատուերգրել. 2. գրել. 3. նշանակել գծիւ գչրջանակն. ձգել, դրոշմել (գիծա). 5. (ակօս) պատառել. 6. հարդել, ցանցանել (ճանապարհ). բնդմ կինէ. ներսըգընը ընդարմաք. ընդմաք. 2. ներմաք. 3. կինրաֆընա ընդդը ընթէք. ընդդը իչինե ալմաք. 4. (ընդդը) ընթէք. ընդմաք. 5. (կնընթէք) ալմաք. 6. (իօլ) ալմաք, ձիօրինրմէք:

— , ն. արմատա ապիկագնացս արձակել. փեօփրեցի ընթրեցի ալիընափա փեօրլի ներքաֆա իայընմէ:

Trachée, թրաշե, իկ. շնչատեղի կամ օդատիպ (բուսից, միջատաց). (պեօճեփրեցին, նեպոլիընը) հովալաճոք ընկիւ:

Trachée-artère, թրաշե-արթէր, իկ. շնչափող. խըրչափող. խըրխրէ. պօլըգընը նեֆեսալաճոք օլաղա:

Trachéotomie, թրաշեոթոմի, իկ. հերձաւմն կամ հատուած շնչափողոյ. խըրխրէ ընդրիւհի:

Traditeur, թրադիթէօր, ար. մատնիչ կամ աւանդիչ աստուածաշունչ գրոց ի ձեռս հեթանոսաց. փիլո՛զի ֆոֆոփեոի պէ-ռիֆերբեռինէր ենինե վերմէ:

Tradition, թրադիսիօն, իկ. աւչութիւն. աւանդութիւն. 2. աւանդութիւն. ընթէմ. վերմէ. 2. բիվոյեռն. առար:

Traditionnaire, թրադիսիոներ, ար. աւանդական. (հրեայ) որ մերկնէ զաստուածաշունչ գիրս բուռ աւանդութեան մատանին Յովհաննու կոչեցեալոյ. Թալմուտ (ընհոֆի). հոգիոփեռնէր:

Traditionnel, elle, թրադիսիոնել, լ. աւանդական. աւանդութեան. բիվոյեռնի պոյէր:

Traditionnellement, թրադիսիոնելման, ձ. աւանդութեամբ. բուռ աւանդութեան. բիվոյեռնճե. բիվոյեռն ենդրե:

Traducteur, թրադիքթէօր, ար. թարգմանիչ. թարգմանն. գերնիքմիմ. ընքրճիմն:

Traduction, թրադիքսիօն, իկ. թարգմանութիւն. ընքրճիմ:

Traduire, թրադուիր, ն. ածել, առնել ապրուր. 2.

Tourterelle, տու-ռ-ը-ել, էի. *տատրակ. ֆու-ռ-ու։*

Tourtière, տու-ռ-իէ-ր, էի. *անօթ կամ տապակ կարկանդակի. ոչխ-ու ֆէլէյ-ֆ-էֆ-ֆ-ու։*

Tourtre, ս. Tourterelle.

Touselle, տու-ղել, էի. *անբիտա ցորեան. ֆըլէձը-ը պ-ղ-ֆէլը պ-ռպ-ս։*

Toussaint, տու-ֆէ, էի. *ութ անձնոյն Սրբոց. ֆէ-ֆ ու-ղէղէլէր ւ-ոչխ-ու-ու։*

Tousser, տու-ֆ, ը. *հազալ. հազիլ. ֆօ-ֆէ-ր-ֆ-ֆ։*

Tousseur, euse, տու-ֆօ-, ֆօզ, ու. *եւ էի. հազացօղ. հազաս. ուը ուը ֆօ-ֆէ-ր-ֆն. ֆօ-ֆէ-րէ-ֆլէ-։*

Tout, oute, տու-, ու-տ, ած. *ամենայն. հանօրէն. բա-վանդակ. 2. իւրաքանչիւր. պէ-լէ-ն. ֆ-ֆ. 2. հէ-ֆ. հէր պէր։*

Être à toutes mains, *ամենայնի առաք կամ ձեռնհաս լինել. հէր չէյէ ու-յը-ն ֆ-ֆօ-ֆ ֆու-տը-ր օլ-ֆ։*

— , ու. *բոլորն. ամբողջն. ամենայնն. 2. ամենեքեան. ամենայն ոք. ֆէ-ֆէ-ու-նէ. լ-օ-ֆու-. 2. հէ-ֆէ-ֆ. հէր ֆէ-ու։*

À —, ած. տ. Atout.

En —, *միաձաղայն. լ-օ-ֆ-ու-պէրօ-ֆն։*

Du —, *բնաւ. ամենևւրէն (ոչ). ֆ-այը-ր. ու-լ-ու։*

—, ած. *ամենայնիւ. բնաւին. ողջոյն. հաւանակ. 2. ֆէ-ռ-պէ-ա եւ. որչափ եւ. պէ-ու-պէ-լէ-ն. պէ-լէ-ն պէ-լէ-ն-ֆ. 2. ֆ-ու-պլ-. (պէ-ն-լէ-ն) ֆ-ֆ տ-ֆ. ն-ֆ ֆը-ու-ր ֆէ։*

Toute-bonne, տու-տ-պօ-ն, էի. *գուպայ չաւ-ա-գ-ոյն. պէր ն-ֆ-լ ֆը-ր-ը-ը ու-ու լ-այը։*

Toute-épice, տու-տ-է-էֆ-ու, էի. *արչ-ղ-ղ գ-ա-չ-ոի. ա-ու-չ-ա-ն. պէր ն-ֆ-լ պէ-օ-ր-ֆ օ-ու-։*

Toutefois, տու-տ-ը-ֆէ-ու-ա, ած. *առկայն եւ այնպէս. քայց առկայն. լ-ոէ-ն. ֆ-ոֆ-ռ. պ-ու ճէ-ռ-ֆ։*

Toutenague, տու-տ-ը-ն-ռ-ֆ, էի. *ապիտակ եւ խառնուածոյ ինչ մետաղ յանագէ եւ ի վիետնամ-ոյ. պէր ն-ֆ-լ ֆը-ր-էֆ օ-ու-ն-ռ-ու-ը պէյ-ու-ը ռ-յ-ֆ։*

Toute-puissance, տու-տ-ը-էէ-էու-ռ-ն, էի. *ամենակալութիւն. հէ-ֆէ-ֆ-ու-ր-ը-ֆ։*

Toute-sainе, տու-տ-ու-ֆ-ն, էի. *հաստատուժեան. տուն-ի ինչ բժշկական. պէր ն-ֆ-լ էֆ-ֆ էու-ռ-ֆ-ռ-ֆ-ն-ը ու-ը-ճ-ը-ֆ։*

Tou-tou, տու-տ-ու, ու. *շուն. շ-ֆ-ի (բառ մանկանց). ֆէ-օ-ֆ-ֆ. ֆ-ու-ը ու-ը։*

Tout-ou-rien, տու-տ-ու-ու-ֆ-ի, ու. *կապտած կամ պապանակ հարսնեաց ի հարկանող ժամացոյց. ը-ը-ր ու-ռ-ֆ-ը-ու ը-ը-ր-ու պէ-ր-ֆ-յ։*

Tout-puissant, տու-տ-ը-էէ-էու-ռ, ու. *ամենակալ. ամենազօր. հէ-ֆէ-ֆ-ու-ր-ը։*

Toux, տու-, էի. *հազ. ֆօ-ֆէ-ր-ֆ։*

Toxicodendron, տօ-ֆ-էֆօ-ռ-ֆ-ռ-օ, ու. *ազատր ծառ նուռ. ը-ֆէ-ր-ը ու-ռ-ֆ։*

Toxicologie, տօ-ֆ-էֆօ-ը-ֆէ, էի. *ծառագանուծիւն. ճառ զծառոց. ը-ֆէ-ր է-ը-ր-ն-ֆ ֆ-ը-ռ, պ-ռ-ֆ-ռ։*

Toxique, տօ-ֆ-էֆ, ու. *ծոյն. ը-ֆէ-ր։*

Traban, տ-ռ-ռ-ֆ-ի, ու. *անձնապահ. պայիկ. ռօ-ը-ֆ. ֆէ-ը-ն-էֆ-պ-ն։*

Trabée, տ-ռ-ռ-ֆ, էի. *պատմուճան ձաղուծիան (առ Հռոմայեցիս). միջնաձիրանի. է-ռ-ֆէ ը-ռ-ֆ-ը-ը-ր-ը. ֆէ-ու-ռ-ֆ-ու ռ-ոյը ֆ-ռ-ֆ-ն-ը։*

Trac, տ-ռ-ռ-ֆ, ու. *խաղացք, գնացք (երիւարի). 2. հետք (երէից). ռ-ն է-ը-ր-էօ-յ-է-ը-. 2. (հոյլեան) է-ը-է։*

Traçant, ante, տ-ռ-ռ-ռ-ի, ան, ած. (*արմատ*) *առկա-*

յեղաւլ. 4. Ճախարակել. 5. յօրինել. յարդարել. փեօնփուրել. ընվէրել. 2. մանա վէրել. 3. ինչ-որ ևիտել. 4. չորփան, ընդերքփան յինէրել. 5. փուշել. խոփմաք. սըրայա փօմաք:

— le dos, գլխիկուն գարձուցանել. 2. փախչիլ. սրփաքնը ընվէրել. 2. փալմաք:

— qn. հարցանել. հետազօտել. օգմաք. սրտոլիրմաք:

— bride, յետս գառնալ. ինչի փեօնել:

— casaque, շրջիլ գետնհուրդս. փոխիլ գմիտս. ճոյմաք. ֆիւրինի փեչիչինել:

Tournez-moi les talons, ի բաց գնա յինէն. պինփէն երթաք:

—, ն. գառնալ. շրջիլ. լուլորել. 2. ցնորել աչաց. պտուտակել գլխոյ. 3. ապականիլ. յոռանալ. 4. քացախել. 5. հասանիլ, եւիել, խայծել (խաղողոյ). փեօնել. ընվէրել. 2. պալը փեօնել. 3. պօչտալմաք. 4. ֆէչինել. փեփրեչինել. 5. (ձիվք) ինինիլել, օլմաք, ըզըրմաք:

— court, հասնուօտա հասանիլ. ընսա փեօնել:

— mal, ի չար անդր շրջիլ. ֆինայա ինկոլիլ օլմաք:

Se —, յ. փոփոխիլ. շրջիլ. փեչիչիլել. փեօնել:

Tournesol, գառնէօլ, ար. արեւադէս. 2. կապոյտներկ յարեւադէմ ծաղկէ. այ չէչէչէյէ. 2. այ չէչէչէյէ գանէրին գէ ըզբարեմել մավի պօյա:

Tourneur, գառնէօ, ար. ճախարակագործ. 2. շրջադարձ. գարձօղ. ընվէրըփճը. ղուրնըլը էչէչէյէն. 2. փեօնէնե:

Tournevis, գառնըվիս, ար. քանալի պտուտակի. վինտանօխթօրը:

Tourniquet, գառնիֆէ, ար. խաչանձև շարժուն կապմած իւ վերայ սրածայր սիւնակի՝ եղեալ ի մուտս փողոցաց. 2. սինդակալ երակաց. գարծի ինչ վիրաբուժական. սֆոֆ պալընգա սիվրի սըրըչ իւղերինգէ հալվորի վէ փեօնէր ալէի. 3. ճերբահլորըն պամպրը սըչճաֆ պիր նիվ ալէիւի:

Tournis, գառնէ, ար. ֆիալուկ կամ ցնորք խոյոց. ֆօյնըղորըն պալ փեօնէրե:

Tournoi, գառնա, ար. արդնըղկէց խաղ. նիզակախաղութիւն. ճիչիփ, ըղըրմէ օյնանա:

Tournoiement, } գառնա-
Tournoîment, } նամաի, ար. շրջան. յարձանք. փեօնէ. ինչպաղ: [պալ փեօնէրե:

— de tête, ֆիալուկ. ցնորք.

Tournois, գառնա, ածի. (դրամ) տուրնիական ի Տուր (Tours) քաղաքէ Գաղղիացւոց ½ նուազագոյն ազնուութեամբ քան զՊարիսի. (Ֆրանսացիքն) գառր չեհրինգէն օլան, այորը պիր ալտըը (ոֆֆիճ):

Tournoyer, գառնասայ, ն. շրջշրջիլ. շրջան առնուլ. 2. խառտրել. խուասփիլ. փեօնէրե. փալմաք. 2. ընըղըման ընըմաք. ֆուլըմաք:

Tournure, գառնէ, էֆ. օրինակ. հնարք. պայման. 2. հասակ, դիր մարմնոյ. վիճհ. հէնգէր. ֆորմ. 3. պոյ պօս. հէյկէլ:

Tourte, գառտ, էֆ. կարկանդակ ինչ. հաստակայ. պիր նիվ խամար էլէ. պէօրէք:

Tourteau, գառտօ, ար. հաստակայ ինչ. քաքար. 2. խաղայինն պանգասած ինչ ի մրրոյ ընդօց եւ պտղոց. պիր նիվ խամար էլէ. 2. պիր նիվ փէսպէ:

Tourtereau, գառտըճօ. ար. ճագ աստրակ. ֆառֆառավ:

փքօռնէ։ (լայ ...յօ...) անա-
ֆօր էլինէ։
Tourd, փօռ, ար. կեռ-
նեխ ծովմա. պէր նէվ պօռէ։
Tourd, Tourdelle, փօռ, ար. կեռասպարկի. ծռւչուն ինչ. պէր նէվ ար-
փօռփէլ, էկ. փշի ֆօռլօռ։
Tourdille, փօռփէյլ, ած. Gris —, ասբեկախայա (ե-
րիվար). ֆարմընբօֆ պօղ։
Tourelle, փօռէլ, էկ. աշտարակիկ. աշտարակ փո-
քրիկ. ֆօռԼԼէնկէ։
Touret, փօռէ, ար. ա-
նուսակ. 2. կարժառ կամ
դուրգն չուանամանաց. ֆնէ-
փէրլէֆցէ։ 2. էփցի լարէը։
Tourière, փօռիէռ, էկ. հաւատուսր տեսուչ շրջա-
նառ պահպանաց. մանա-
ֆընբօռ փքօռնէ փօլաղ ֆ-պէ-
րէնէ նայընբ բահիպէ։
Tourillon, փօռէյլէօղ, ար. ծղխնի. բնէլէ։
Tourmaline, փօռմալին, էկ. մոխրաձիգ. վանաքար
ինչ. պէր նէվ ֆնալ։
Tourment, փօռմէղ, ար. տանջանք. քարշանք. լկանք.
խոշտանգանք. 2. անձկու-
ֆիւն. նեղսւֆիւն. կրէյեն.
ֆոֆընճէ. 2. ըբէլէն։
Tourmentant, ante, փօռ-
մընդաղ, ընդ, ած. տանջիչ. նե-
ղիչ. տագտուկ. գժնդակ.
կրէյելի, ըբէլելի վերբնի. կէմրէ։
Tourmente, փօռմընդ, էկ. փոթորիկ. հազմայդղք. մրրիկ
ծովու. ֆայ. պօրա. ֆօռըլնօռա։
Tourmenter, փօռմընդէ, ն. տանջել. լկել. չարչա-
րել. 2. նեղել. անհանգիստ,
ձանձիը առնել. 3. յածե-
ցուցանել. յուզել. տարու-
բերել. 4. բազում ճգամբ
գործել. կրէյել, ֆոֆընճէ
վերմէ. 2. ըբէլէն վերմէ.
բահալնըբղ, նաճիղ կէնէ. 3.
կօրծէլէմէ. ատրամէ. 4. փէ
կօչընկրէ ֆոֆմէ։
Tourmenteux, euse, փօռ-
մընդօ, կօղ. ած. ալէկած.
մրրկածուսի. ֆօռըլնօռնօղը։
Tourmentin, փօռմընդէն, ար. առագաստ մրրկի. պօր
կէլէֆէնէ։
Tournailler, փօռնայլէէ, ն. շուրջ յածել. շրջան առ-
նուլ. երթեւեկել. պէր կէր-
փէ փէօնէօղ փօլաշմէ։
Tournant, փօռնաղ, ար. անկիւն, խորշ, գարձ (ճա-
նապարհի). 2. անջրպետ կամ
վայր գարձուցանելոյ զկառս. 3. պտոյտ. յորձանք. 4.
շրջան. կամարակար հնարք.
(կօղ) էյօռղէօէ, փէօնէօռ. 2. արագ փէօնփօրկճէ
ֆօփէլ. 3. անօֆօր. 4. փօլաղըֆըը ըրէ։
Tournant, ante, փօռ-
նաղ, ընդ, ած. գարձօղ. շրջօղ.
փէօնէր. փէօնէն։
Tournebride, փօռնըճ-
պօէփ, ար. կապեղանաց ձա-
ւայից. ընդհնէրէօր ձեյնաղէօռ։
Tournebroche, փօռնըճ-
պօօղ, ար. շամփրաշուբջ.
շամփրագարձոյց. մեքենայ
կամ մանուկ կամ շուն գար-
ձուցիչ շամփրոյ. էֆպէղղէ-
ղէ ղեվէրճէփ ալէն էռէօփ
ղօճօֆ էռէօփ էֆօֆէփ. էֆպօղ
փօլաղը։
Tournée, փօռնէ, էֆ. ճանապարհորդութիւն. շըր-
ջան. ճեմք. էօլճօռլօռֆ.
փօլաշմա. ֆեղմէ։
Tournelle, փօռնէլ, էֆ. աշտարակիկ. 2. խորհրդա-
տուն կամ տանդան ինչ պատ-
ժապարտաց. ֆօռլէնճէփ. 2.
ֆօպօհօղլը պէլանը էռէօփ
մահփէմէօֆ։
Tournemain, փօռնըմէղ, ար. En un —, յակառ քթիթել
իսկ եւ իսկ. ֆէօղ ալըֆ էօռմ-
մատա. չափօռճափ։
Tourner, փօռնէ, ն. դարձուցանել. շրջել. 2.
մեկնել. 3. թարգմանել.

ագի երիվարի՝ զոր կրնն ա-
ւազի նախատրատացն Ու-
մանկաց. ես-ղ։

Toujours, պ-ժ-, ած. միշտ. յանկ. հանապազ. յամենայն ժամ. 2. բազում անգամ. առ. հաւատրակ. 3. գանէ. գէմ. սակայն. պատճառ. փաստ. 2. չօթ պէտի. ա-ևէ-էվէյէ. 3. պարիս։

Toupet, պ-բէ, ած. ցցուածք. վուանչ. սրցակ. ֆէրչէ. ես-ես. պէտիճէ։

Se prendre au —, բռնուիլ հարկանել զհերաց միմեանց. կռուիլ ընդ միմեանս. պէրիպէրչէրինէն ասչըրընպան գովչամաք. պէրիպէրուէրէյնէ պէօյէ-չէ։

Avoir du —, ունել բազում համարձակութիւն. չօթ ճաասրքին օչմաք։

Toupie, պ-բէ, նէ. չըրնչանն. 2. խեցեմորթի ինչ. ֆրըպաք. 2. պէր նէվ պասրէ-պ-ֆլա պէնին պէօճէյէ։

Toupiller, պ-բէյլէ, ն. չրջչրջել խրխու պշանչանն. երթեւեկել ընդ վայր. ֆրըպաք ինչի պէօնէփ. պօչ պ-ղա-ա ինփէզ ինչփ։

Toupillon, պ-բէյլօն, ած. փնջիկ. 2. անօգուտ եւ խառնակ ասաք (նարընջենւոյ). փէ-չէ-փ պէտին. ես-ես-ծըք. 3. ֆանէփէ-ին վէ ֆուրչըք պալչար։

Tour, պ-, էզ. աշտարակ. 2. բերդ (ի ճատրակի). 3. զանգակատուն. ֆ-լէ. 2. (ասիրանճա) ֆալէ. 3. չան ֆ-լէփ։

Tour, պ-, ած. չրջան. բոլորաձեւ. դարձուած. 2. չրջանակ. չրջապատ. 3. ճեմք. երթեւեկ. 4. ճարտարութիւն. արուեստ. խաղ. հնարք. 5. խաղ. դաւ. նենգ. 6. դարձուած, չրջան բանից. պայման առաջուածոյ. 7. կարգ. չրջան. դարձ. նուագ. 8. դուրգն. ճախարակ. 9. չրջանաւոր ապահարան. պէվր. պէօնիւլ. պօլուչ. 2. ընվ-ր. պօլույը. պէօրլի ըտրօֆը. 3. ինչինճէ. ինչճէ. ինփէդ ինչճէ. 4. հի-նէր. ֆինան. 5. օյ-ան. պօլող. հիլէ. 6. պ-լաչըֆ փէլ-ճ. ոէօչ իսկիլ-հը. 7. ոըր-. պէօնի-ճ. նէվզիճի. 8. ընֆէրըֆ. ըտրի. 9. պէօնճե պօլող. հ-րճ պօլողը։

— de gorge, պատառաւակ լանջաց կանանց. պէլէհկէ-լէրին ինօյ-ա ընէվրե-ի։

— de lit, նուագարան մահճաց. ֆ-րէ-օլանըն ալի ֆէրպէ-ի։

— de bonnet, խոյր. գդակ. փէ-լահ. ըտֆէ-ա։

Le — du visage, կերպարանք երեսաց. նկարագիր կամ պատկեր դիմաց. լէհրէ-ֆֆէ-ի։

En un — de main, ի միում վայրկեան ժամանակի. ի քիթ-թել ական. պէր պ-ֆի-էզ կնի. փոխանակաւ. որ-որ-. ոըր-յլ-. նէվզիճի էլէ։

Tourbe, պ-ր-, էզ. կիզահող. կիզակաւ. 2. ամբոխ. խուժան. խառնակչանց. պէր նէվ ի-նօր ըօֆրօֆ փէ-լէ-լէ-ի. 3. խալէ-ղ-լ-ոլ-ըէ։

Tourbeux, euse, պ-ր-ոէօ, էօղ, ած. կիզակաւաւ. էլէնօֆ պէր նէվ ի-նօր ըօֆրօֆ փէ-լէ-լէ-ի օլան (պէ-ֆն)։

Tourbière, պ-ր-պէ-, էզ. բովք կիզահողոյ. ի-նօր ըօֆրօֆ փէ-լէ-լէ-ի էզէ-ն ինչ։

Tourbillon, պ-ր-պէյլէօն, ած. մրրիկ. փոխարիկ. հողմապտղք. 2. պատյաք. յորձանք. գրդանք. ֆոյ. պօրո. 3. ոէըզիը. ոնոֆօր. կրպ-ղ։

Tourbillonner, պ-ր-պէյլ-նէ, ն. պտուտիլ. յորձանա կամ շրջան առնուլ.

ակը, ած. յուզիչ. ազդեցարշ. խանդաղատանական. արտաառուչ. արտաշարժ. ընդերկոփճի. բիեֆոն ձկնիրցնի. եր-րկնչ ընկերէր կոչնի. ջ-հասրչին ներ-ֆոլոգ։

Point —, կէտ չօշափման. նօգնո՛ի իլլիւֆա։

Touchant, պռո-լոյ, նե. վասն. ի վերայ. գ(քոց իրաց). ջնռասպ. իլլին. ի-ղերբինե։

Touche, պռո-շ, էֆ. առնդին կամ առասին առուղի կամ նուագարանաց. 2. փորձ առկւոյ. 3. ձնառս. կորուստ. ապէտք. սրկածք. 4. գրացոյց. շինշ որով վարձին մանկաւունք յընթերռնուլն ի պնակիտն. 5. կորակառուց գաւազանն տակրնդէն կամ փղոսկրեայ. 6. արկուած կամ հեղուած երանգաց ի նկարս. նկատուած. 7. մրատհարուճի իւն ի ատարանի. (չիմպոլը) փիշերէ. 2. ալիռան ընձրիւղեաք. 3. գաբ. գայդ. ֆիլտֆէլ. 4. չօճռ-ֆլարս խաշը ֆիօսիկրիճեք ինձ չըպռ-ֆ. 5. ֆէֆոքն խախօտ ֆիլ փիլֆոքն ռաճառ ֆյրի չըպռ-ֆ. 6. նռֆչ. ֆռավիրք պօյռ ռիռրջը. ֆըրլռ օյնռֆռ. 7. պռռըլռճոֆ խաշըլռր խռպկրինե ֆիռրէ+ֆոպ ռիռրջ։

Pierre de —, փորձաքար. ջհհէ+ֆ ֆռշը։

Toucher, պռռշէ, ն. շօշափել. հպել. ձեռն ձգել. ամրձնեալ. 2. փորձել (զոսկի). 3. հարկանել ամլան ի վերայ նշանագրաց շարելոց. 4. հարկանել. խփել. վարել. 5. կիր, յատ լինել. 6. ընդունել (արծաթ). 7. հարկանել (նուագարան ինչ). 8. ձառել. յայտ առնել. նկատագրել. 9. նկարել. գծագրել. 10. շարժել. յուզել. ի գութ ածել. 11. հայել. անկանել. պատշաճել. գռֆռռնմոֆ. ի-ղ ռռրմոֆ. պէյռէ+. 2. (ալիռռ-նռռ) պռնէռմէ+. 3. պրնէլիչ հռրֆիլռրըն ի-ղերբինէ ֆռրմէ+ֆոպ ռիռրմէ+. 4. ռռրմոֆ. պռռրլռմէ+. ռիռրմէ+. 5. պրնլրչէ+ օլմոֆ. 6. (ռֆչէ) ռլմոֆ. 7. (լռլղը) լռլմոֆ. 8. ռէօյնմէ+. ինֆռռֆ, վռռֆ կրռմէ+. 9. նռֆչ, րէռմ կրռմէ+. 10. ընդերկրռմէ+. ֆըռնըրմոֆ. ֆէրհռմէրնէ ինրնիրմէ+. 11. ֆռռռռոպ, ֆռռրղ օլմոֆ. պռ-լմէ+; —, չ. հռւպ լինել. ամրձնեալ. ձեռն ձգել. 2. քերել նուռու պյռռռսկ ծռմռւ. 3. ամրձնեալ (ի ցռամաք). 4. հարկանել, հնչել (զանգակի). պօֆռռնմոֆ. կռ պօֆռռնըրմոֆ. 2. ինչ պրնէլչռռ ռլրըռռ ռէռրջռռ ռէռմէ+. 3. (ֆռրցռյռ) կռռլմոֆ. 4. (չռռ) ռռրմոֆ. լռլմոֆ։

Toucher, պռռշէ, ռր. շօշափելիք. ֆռռվլէ՛րէ լէմ։

Tou-col, պռռ-ֆռռռ, լռւռ. ռռ՛ռռ։

Toue, պռռ, էֆ. նռւռակ, կռւր գնռռյ. 2. ձգելն գնռւ ապրանաւ. լռյ ֆռյըղը. 2. հռլռրլռ էրպրէ+ չէ+ֆէ։

Touée, պռռէ, էֆ. ձգելն գնռւ ապրանաւ. 2. ապրանն 120 գրկաչափ երկայնռւ-թեամբ. հռլռրլռ էրպրէ+ չէ+ֆէ. 2. 120 ֆռռլռճ ռռղռռն-ղռռնռպռ հռլռրլռ։

Touer, պռռէ, ն. ձգել գնռւ ապրանաւ, անռւարդռւ. հռլռրլռ էռէռպ պռճռռրղռպռլռ էրպրէ+ չէ+ֆէ+։

Touffe, պռռֆ, էֆ. սրցակ. խռւրձն. փռւնջ. պրֆէրն. պրռրնէ. ռռռրռռմ։

Touffeur, պռռֆէռռ, էֆ. չռւնչ կամ գոլորշի ջերմ. ագճոֆ նրֆֆռռ էռէռպ պռռղռռ։

Touffu, ue, պռռֆէռ, ռծ. թանձրախռւռն. խիտ. թանձրագէֆ։

Touge, պռռէ, ռբ. ապրռռէպ. ապերգռօչ. կէռ ռէպ կամ ռռւբին, յորոյ վերայ կայ

ընկլուբ. փնկվի. ընկ. 2. խոնիֆան. ընկվիփկեն ընաճ. 3. պարօն ընաճընքն խոսնիանփկ ինճինի ընբրնփ։

Tortu, ue, փօրփ, ած. կոր. ծիխր. ծռւռ. կամնակոր. եյրէ. եյրէ պէրէ։

Le bois —, արմատառնկ. ռոմա փէնիէյէ։

Avoir l'esprit —, ունել միտա ծիւրատպլ իմն ապդ ռեռանել. ֆէփրէ եյրէ օլմոփ. պէր չեյէ պատֆա ընէրլէ ինօրվէփ։

Tortue, փօրփ, էփ. կրայ. 2. վահանափակ. ատպարփակ. 3. կրայ. մէքենայ ինչ պատերազմական. ընօպոլ. 2. կոփէ ըօմալը ատփերլէրինեն փալէան ըլա խոփըէլարը չոնը. 3. պէր ձեվ ճենփ ձընճենէփէ։

Tortuer, փօրփէ, ձ. ծռել. ծիխրել. եյվէփ։

Tortueusement, փօրփէօզըմէ, մ. մանուռածապատ չրջանաք. օձաձև. կամնակոր. եյրէ պէրէ. էլան փավէ. փօլըէփլ։

Tortueux, euse, փօրփէօզ, օզ, ած. կամնակոր. խոդատծիխր. օձաձև. մանուռածապատ. եյրէ պէրէ. էլան փավէ. փօլըէփ։

Tortuosité, փօրփէօզէփ, էփ. մանուռածապատ չրջան. խոդատծիխրուծիխն. կամնակորուծիխն. եյրէ պէրէլէփ. էլան փավէլէփ։

Torture, փօրփէր, էփ. տանջանք. խոչտանգանք. քնրանք. քարշանք. իփէնճէ. ճէֆա։

Mettre son esprit à la —, կարի իմն աչխատ գծիտան առնել. ֆէփրինէ փէփ իօրմաֆ։

Torturer, փօրփէրէ, ձ. տանջել. խոչտանգել. իփէնճէ, ճէֆա վիրմէփ։

Tory, փօրէ, ած. տորի. կողմնակից ծագուռարին եւ տահմանադրուծիւանցն Անգլ. առնցող նորագ փոփո-խուռիւանց (յԱնգղիա). ինչիլիներցոտա փրօլվէ կոփէփեն պօլօռնան նիչմոմէ նաթոռֆըլը. իֆինի նառնչիմոնա խոսէմ։

Toscan, ane, փօսֆան, ան, ած. տոսկանական (կարգ Հարատարապատակոն). փօսֆանէ։

Toste, տ. Toast.

Toster, փօրփէ, ձ. եւ չ. ըմպել յարուս (ուրաքը). խչֆինէ իչէփ։

Tôt, փօ, մ. վաղ. փռւռծատնակի. չոփօփ. ինչ. էրէֆն։

Total, ale, փօթօլ, ած. բոլորական. ամբողջական. քնաւին. ողջոյն. պէրնէ։

Somme totale, գումարանյն ի միասին հաչռւռատ. ընօֆօնա հիօռաղ խոխրէփ։

—, ար. բոլականպատկին. բոլականպատկուծիւն. ամբողջին. ճիփոէ. ընօֆօ. հէփէօէ. ինէփէէ։

Au — կամ En —, միասհամառ. գումարանյնն ի միասին առնել. ընօֆօռնօ պէրփեն ալորօֆ։

Totalement, փօթօլըմէ, մ. ամենայնիւ. ամբողջապէս. ողջոյն. պէօ պէրնէ։

Totalité, փօթօլէփէ, էփ. բոլականպատկին. բոլականպատկուծիւն. լրուծիւն. փէմալ. իճմալ. հէփէօէ։

Toton, փօթօն, ար. քռւռապ չրջչրջուն. ընվէն է՝պէրինէ ինէէէրէրիլ փէօրն է՝ռնը հարֆըլը պէր ճինռ փէօռնէր զար։

Touage, փռռօֆ, ար. ձգելն գնաւ պարառնաւ կամ առնաւարգաւ. հալռիլը էռէօփ պօճռրգօփլ էէփէէ չէփմէ։

Touaille, փռռյլ, էփ. սրբիչ, ղենչակ, գաւառաւտակ կախելու. ռռըը էւ փէլէէրէ։

Touc, տ. Toug.

Toucan, փռռֆն, ար. պղպեղակեր. ծռչռւն ինչ սեծամարուց. 2. առատզաւառնե ինչ. պէր ռօյ պէրյէփ նոռռը ֆռռչ. 3. պէր պէրիչ։

Touchant, ante, փռռչն.

նալին. անզգայութիւն. ա-յա-լա-թո-լո-թ. պա-յմառ:

Torpille, պո-բիյլ, իթ. ձկբակէա. ֆի-մբրաձուկն. բոպր:

Torquet, պո-քէ, ար. Donner un —, խաբել. պա-տրել. ալաֆլմաք:

Torquette, պո-քէթ, իթ. ձկուձք պատառակաձք յատ-դիւք. փքնիկաին իբրու իրէ-ւիրէ իօլլամա իչին ատմանա ատրուձէ պուլըթլար:

Torréfaction, պո-ռֆա-թիօն, իթ. խորովումն. ա-պանձնելն. փքպող կրմբ. ֆը-պարիմա. ֆավա-րմա:

Torréfier, պո-ռֆիէ, ն. խորովել. ապանձնել. փքպող կրմբ-փ. ֆըպարիմաք. ֆավա-րմաք:

Torrent, պո-ռն, ար. ա-խաք. հեղեղ. ակյլ. ակլ. ափընը:

Torride, պո-ռիտ, ած. իթ. Zone —, արեգուսկան կամ արեգակաձ գօտի. ֆուռնափո'ի ֆա-հրատրփֆրն:

Tors, orse կամ orte, պո-, օ-ս կամ օ-պ, ած. ոլորակաձ. պալարուած. ծուռ. ֆիեւր. կամակոր. պէ-թէ-ըէ-չ. իչրէ:

Un cou —, կեղծաւոր. ֆօ-նէ-նէ պոֆոն. ֆուռնաֆըֆ:

Torsade, պո-սատ, իթ. ապրն ոլորածոյ. պէ-թէ-լէ-սալըֆ:

Torse, պո-ս, ար. կոճղ, բուն, իրան (արձանի). ֆեօվ-պէ. պէպֆն:

Torsion, պո-սիօն, իթ. ա-լորուձն. պալարուձն. մա-նուձն. մանուած. պէ-րմէ. ֆըվըրմա. ֆըվըրմ. պէ-թէ-մ:

Tort, պո-, ար. անիրաւու-ֆիւն. 2. զրկանք. վնաս. նո-հոթֆլըթ. պ-լը-լըթ. 2. պ-պր. պ-րար. ֆիվր: հոթֆ ի-չրէ:

À —, ած. յանիրաւի. նո-

À — et à travers, յան-խորհուրդս. անխնայ. պէ-չէ-նէպէֆն. ա-լը-թո-լը:

À — et à droit, յիրաւի եւ յանիրաւի. հոթֆ վէ նոհոթֆ իչրէ:

À — ou à droit, իրաւամբք կամ առանց իրաւանց. հոթֆ ըլա խոխօտ հոթ-ըլ:

Torte, պ. Tors.

Tortelle, իթ. պ. Vélar.

Torticolis, պո-պիթօլի, ար. կարկամութիւն պարանոցի. 2. ֆիւրապարանոց. 3. կեղ-ծաւորակաձ բարեպարիշա. պօյն ի-ո-ի-թ-ո-լո-պա. 2. իչրէ պօյնլա. 3. ա-բիլիա պահիփ:

Tortil, պո-պի, ար. խոյր կամ ֆիապ մաւրիտանական (ի կինիքս). մալըբալը ի-ուճը:

Tortillage, պո-պիյլի-ուժ, ար. խառնակ, շփոթ բանք. ֆարմաֆարըլ ալօլ:

Tortille, պո-պիյլ, իթ. ան-ձաւկ եւ մանուածապատ ծառաւոյի. ապուճլար իլինփ պօլաշըթլը ինճք իօլ:

Tortillement, պո-պիյլի-ըմ, ար. գալարուն. մա-նուձն. ոլորուն. 2. փա-խուսս. խուսափանք. բաղ-բաղայք. պէ-թմէ. ֆօրմէ. 2. ֆալամաֆ. պիհանք:

Tortiller, պո-պիյլի, ն. գալարել. պատառել. ոլոր-մաֆ. պէ-րմէ:

—, ն. խուսափել. խուսախու-սել. բաղբաղել. ֆալամաֆ վէրմէ. ֆա-լըձմաֆ. պիհանք ալամաֆ:

Tortillère, պ. Tortille.

Tortillon, պո-պիյլիօն, ար. գլխապիր գանհիկ աղջկանց. 2. չինական աղախին. պօյ-չը իօխօտ փէօյլի- ֆըշը պա-շլըշը. 2. փէօյլի- խալայըֆ:

Tortionnaire, պո-սիօնէ-, ած. անարդար. բռնական. նոհոթֆ. չօրօթի:

Tortis, պո-պի, ար. մա-նուածոյ թել-ըլ. գալար. կարժ. 2. շամիրակ. պատկ (ծաղ-կեայ). 3. ժապաւէն մարգար-տակապ ի խոյրս ատամնակաց (ի զինանշանս). պէ-թէ-ըէ-չ

—, ես. օշոց ֆուտամայզ կամ յորոյ վերոյ եդեալ է մազն ի լաց յապուխտալ յատուածց. ես-գես- ը-հա խովըյլ ես-ևնդիլ հալը:

Tonture, տօղիս-, ես. մազ, ֆուտուֆիւն, կատուրք տատուածց. 2. յօտ. կարեալ տատք կամ տերիւք. ը-հա խովը, ֆըրֆընիը. 2. պօ-պանիը. ես-իլիլ պալար խօ-խօտ խափըսիլար:

Topaze, տօբաղ, ես. տպա-զիան. քար ինչ պատուա-կան. ֆուֆ:

Tôpe, տօբ, ֆիլ. հատանիմ. քաղ է. լիցի. ես ես. օլատան:

Tôper, տօբես, ը. հաճել. հատանել. բոպչ օլմաք. ես ես պես:

Topinambour, տօբինամ-պու-, ար. սպիտակ գետ-նախնձոր. պեյոպ ես ես ըլմաը:

Topique, տօբես, ած. տե-ղական, տրատաքին (դեղ). ինչ խ-պիրինք ֆօնա-լան խօ-խօտ տես-րի-լեն (իլաճ):

—, ար. տրատաքին կամ տե-ղական գեղ. ինչ խ-ոնիտանք ֆօնա-լան իլաճ:

Topiques, ար. յժ. ճառք գճարատարխօտական տեղեաց. պէր իմիտպերինք պես-րհան վէր մարդ ինքատրիժ խպես ես-պիրինք ին-պատհեսէն:

Topographie, տօբօյ-ֆի, ես. տեղագրատ-ֆիւն. վե՛ֆի ին-ես-նէ ին-նֆիրիպ. մոխատա-պէր տյրը ես-իրին վատֆը:

Topographique, տօբօյ-ֆիկ, ած. տեղագրական. տյրը պէր ես-իր վատֆըտա պտյես:

Toque, տօք, ես. գլխատիր ինչ. պէր նով չափա:

Toquer, տօքել, ը. հպել. չօչափել. հարկանել. պօ-ֆատմաք. ատրմաք:

Toquet, տօքէ, ար. գլխանոց, գդակ գառհիկ կանանց կամ մանկանց. փօյլէ- ֆատը խախօտ չմատ չափատը, խափատը:

Torche, պօտչ, ես. չահ. զատրատ. ինչատչէ:

Torche-cul, պօտչ-ես-, ար. ջնջան սրբանէ. փէնէֆ փէտաչըտը, պեչըչէ:

Torche-nez, պօտչ-նէ, ար. չըտաչակ, քիրանատկապ ձիոյ. խավչա:

Torche-pinceau, պօտչ-պէչէտ, ար. ջնջան գրչի նկատ-չաց. նափտաչ ֆըրչատը-իլիլ:

Torcher, պօտչէ, ն. մա-քրել. սրբել գաղան. ին-ինչէնէտ. ոչըէտ:

— qn., հարկանել. ծեծել. ատրմաք. պէօյէտ:

Torchère, պօտչէ, ես. չահ. զատրատ. աչատանակ. ինչատչէ. չէտրատ:

Torchis, պօտչէս, ար. կաւ, չաչախ յարգախատան. ատ-մանը չատատը:

Torchon, պօտչոյ, ար. կտաւ, չոր ատ ես ես տեղեաց քատհակերա-ցի. ֆտա պէչըչէ. ատչատնէ ֆա-չավրատը:

Tordage, պօտպատ, ար. ոլոր. ոլորտուն. մանուտած. պէ-ֆէտ. պէ-տէտ. պէ-րտէ:

Tordre, պօտպրը, ն. ոլո-րել. մանել. պաւլատրել. 2. կամակորել (գլխատ օրինաց). պէ-րտէ. ֆըվըրտատ. պէօր-տէ. պէ-տէտ. 2. խյրէյէ չէ-վէրտէ. խյրէ մանա վէրտէ:

— le cou, խեղդել. հեղձատ-ցանել. պօյնատնատ պէ-տէտ. պօղմաք:

Tore, պօտ, ար. անատրք խարտախի տեատն. փէրէյէն ին-պանը ին-րատֆընտա պէր հէտատ:

Toréador, պօտէատօտ, ար. ցլամարտ. պատչայլ ճէնե-վէչէն տիւը:

Tormentille, պօտմէնդէյլ, ես. տատնկ ինչ. պէր ճէնա ֆէտան:

Toron, պօտօղ, ար. կատ. հիւսք. ոլորք. (իւ) ֆտիը. պէ-րէ-մ. պէ-տէ-մ:

Torpeur, պօտֆէօ, ես. ֆիմրատուֆիւն. ընդատմա-

վաճառասանդուղ · ահրկի նաւոց պաշար վաճառից ։

Tonnage, տօնաժ, ար · ընդարձակութիւն · տանողութիւն · բնդունողութիւն (նաւու) · ինչինչ պիտոյից, իր ապրանք ։

Tonnant, ante, տօնան, անդ · որոտացող · որոտական (Աստուած) · որոտընդոստ · ին-րի-լսելոյն-ին-րի-լսին-ին ։

Tonne, տօն, էգ · տակառ · ֆունտ ։

— **d'or**, քանդակ ոսկւոյ · հարիւր հազար փղնրինաց ի Հոլանդիա եւ հարիւր հազար թալէրաց ի Գերմանիա · Քինհենփոք նի-ց ոչն Փլորին վ Ալմանիոփա նի-ց ոչն րիա ։

Tonneau, տօնօ, ար · տակառ · քանդակ · տակառակ · 2 · տակառակշիռ · տակառաչափ · կշիռ 2000 լտրց կամ անկրպակ 40 խորանարդ տանաչափից · քառան կանդինարք · 3 · տակառախաղ · ֆունտ · վառ · 2 · նաւուն ֆանիարկութիւն · ղերկունի նաւուն նաւ-նի · 3 · ֆունտ օյտանոս ։

Tonneler, տօնըլէ, ն · տանել թափարդաս · ըմբռնել վարձիս · տօղաղլա նո-նիմոք ։

Tonnelet, տօնըլէ, ար · փոքրիկ տակառակ · 2 · քղանցք (հագուստից մինչ հանդերձի) · փի-լէ-փ վարսից · 2 · ոչր նվ բտօպտօ փիլէ ։

Tonneleur, տօնըլէօ, ար · արարդ կաքաւուց · փիփլէփ ածիւտ ։

Tonnelier, տօնըլէ, ար · տակառագործ · ֆունտիչ ։

Tonnelle, տօնէլ, էգ · դաղարտարդ հովանոց կամ տանձար ի պարտիզի · 2 · կամար · 3 · վարմ · թափարդ (կաքաւուց) · փէօլէփ · ինօլէնլէփ · լսրնոփ · 2 · փէնէր · 3 · (փէփլէփ) տօղաղլը, ագլը ։

Tonnellerie, տօնէլըր, էգ · տակառագործութիւն · 2 · գործանոց տակառաց · ֆունտիչ · 2 · ֆունտիչը տիփաքանը ։

Tonner, տօնէ, չ · որոտալ · 2 · տաստկագոյնս խօսիլ · ին-րի-լսելոյ · ին-րլնոյ · 2 · նիփոփնիլի ոչօյնոյ ։

Tonnerre, տօնէռ, ար · որոտում · 2 · կայծակն · շանթ · 3 · խորշ վառօդոյ ի հրացանս · ին-րի-լսելոյ · ինօփ ին-րլնոյ · 2 · նըստրը · 3 · ղի-նի-փէփ խողինք ։

Le séjour du —, երկինք · վերնագաւառ օդոյ · ոփոման ։

Le maître du —, Աստուած · հի-րի-ղ իլոհը ։

L'oiseau qui porte le —, արծուի · ֆորնալ ։

Tonnes, տօն, էգ · յ · խնդիմարթ ինչ բալարշի · ոչր նվ խովրլոփ տէնէչ պիտոյից ։

Tonsure, տօղի-րի-ռ, էգ · հերակտրութիւն · խուզուած հերաց · 2 · պատկ (կղերական) · *կուլակ · փո՛ռի շատ · 2 · փիլիլն նիփիլէյն ։

Tonsurer, տօղի-րի-ռ, ն · խուզել գհերս · առնել հերակտրութիւն · փո՛ռի լատ նինդ ։

Tonte, տօղտ, էգ · կտրուածք · կտուրք · 2 · գգաստ · կտուրք · ֆըրֆըլ · ֆըրֆո՛ռ · 2 · նոփողը · ֆըրֆընիլը ։

Tontine, տօղտին, էգ · տոնտինեան հաս · ընկերութիւն ածող հասից · ոչր նվ էրոփ · ոչր նվ ոչր փի-ղէյնի էրոփը արինըռան ղէրփնի ։

Tontinier, ière, տօղտինէ, էռ, ար · եւ էգ · տոնտինեան հաստառու · բաժանորդ ընկերութեան ածող հասից · էրոփը արինըռան ղէրփնի հի-ոփոռ ։

Tontisse, տօղտիս, ած · էգ · **Bourre** —, կտուրք կամ խծուած ի շաւութենե ասուածոց · ի բաց կտրեալ մազ ասուածոց · կո-հոնըն նի-ղնոնփն հընրնիլ ֆըրֆընիլը ։

օլմաք · ֆայդ օլմաք · 9· (բիւնեան) տիւնիա · ինչ-որ բան · 10· ինքս · ինքնիս · բառն ինքնիսի · 11· ֆուլվէնիլի վ ոգնը եւ-ինչ · 12· (պէրնէնի) պիւշիա · նաթով օլմաք · 13· (եօլ պէր եէրե) էգէոմրոք, էնօրինօրոք · 14· (պէր էյդ պիեր էյդ) ոգ-ոքա, գայնակ, պօլանոք · 15· (պէր եօրինա ասալ ինանէ) պիւշիա · բառի ինչիա · 16· (ասալ) ասըլմաք, կնոիա ·

— en ruine, վիլանել (առ հնուվ-ծեան) · (նոիլնէնէն) եգըելմաք ·

— sur un mets, ուսել անյագուսի-եամբ · ոճ ինօղ-ինէ-նէ-յլե նեմե ·

Il est bien tombé, բարաք գիպեցաս · էյդ բառի ինչիա ·

— à rien, յոյնել գառնալ · հին օլմաք ·

Cette maison est tombée en quenouille, աղջկակ եւեծի անացին յայսմ ազգատոհմի · պա-ֆ ֆոիլիոպա նեալնըել գնգալոր ֆուլտըսը ·

Laisser —, գանց առնել · չդնել միա · ընդ չտես առ-նել · ֆիեէր ֆօմաքե · կեօրնեը-լէէոկն կելմիա ·

— malade, անկեալ գնել հիւանդ · խօֆանալ · խա-ինելկնոիա · ոեյֆինի պօմաք ·

— de faiblesse, անկանել յաւժոյ · լինել յոյժ սակաս-ցեալ · ինքրի ֆուլվէնիկն պիւշիա ·

— d'accord, հաւանել · միա-բանել · բառի օլմաք · ասալշա-մաք · կինիֆաք կնոիա ·

— sur qn., անկանել, դիմել, խոյանալ ի վերայ ումրուք · պէրնէնէնի նուէրինի պիւշիա · հին-ճմ կնոիա · ուելմաք ·

Tombereau, թօղելմօ, պր · ասյլ (խճակիր) · (ֆուտ, ինչ) պրասպոը ·

Tome, թօմ, պր · հատոր (գրոց) · առմար · ծիլա ·

Faire le second — de qn., նմանել ումեք յիբա ինչ · պէրնէնէ պեոնելմաք ·

Tomenteux, euse, թօմե-թօ, եօչ, ած · (առրեւ) խա-ուելը, ինչալ (նուէրը) ·

Ton, թօն, ած · քո · պեոնէ ·

Ton, թօն, պր · աստիճան, էլեւէչ, գանգակ ձայնի · ոլոր-թուն · 2· ձայն · գաշնակու-թիւն · 3· ձեւ · պայման · գաշնակ · օրինակ · 4· աս-տիճան, գաշնակ գունագ · 5· ոլոր · ձգուածութիւն · պրկուած-նես էերոեէ, պերնեէ · 2· նես · հաշմ · 3· ինքրչ · ինելը · կաս · 4· բէնէլեր վելնէէ · 5· կեէրնըը · կեոլնէէ ·

Se mettre au — de qn., պատրաստել գանձն կամ նմա-նել կարծեաց, ճաշակի ու-րուք · պէրնէնէնի վէ-ե-գնէնե խաօթ սաալպատնա սայմէ ·

Tonarion, թօնաոէօյ, պր · սրինգ ի տալ գասատիճան ձայնի առեծախօսից · նէնէ-պէրնէ պեոնի էերոեէնէնի վերմ նէնէ ֆուլտնըըե ֆնըսնը-նես ·

Tondaille, թօնդայլ, պր · կտուրք · գզամի · եըոեէնըըել նէ-ն · նաեէալը ·

Tondaison, թ · Tonte.

Tondeur, euse, թօղնօ-ած, եօչ, պր · եւ նէ · կտրիչ · (ձոյաոն) (եըոեէնըը ·

Tondre, թօղնըը-ն · կտրել (զատ կամ զմազ անասնոց) · 2· հատանել, խուզել, փա-ըրել (գվերս) · եըոեէնէ · եըոեէնէ · 2· (ասլ) պեոնէ · —un homme, առնել զոք վա-նական · պէրնէնէնի բառնի նէնէ ·

Tonique, թօնիք, ած · ձգուիչ · ձգական · ոլորական · 2· (գեղ) զօրացուցիչ (գործա-րանաց մարմնոյ) · կերնէն · 2· (ինչ ասէնկէրնէն) ֆուլվէնի-կնոիրնէնէ (էլնօ) ·

—, նէ · գլխաւոր ձայն կամ հիմնական նշան յերգս ինչ · պէր մաեամրա պալ եէրոե ·

Tonlieu, թօղլէօ, պր · բաժ

Tolérance, տօլէռանս, էթ. զիջումն. Թոյլատուութիւն. Ներում. 2. Թոյլատուութիւն այլոց կրօնից ի տէրութեան իմիք. Հանդուրժանք. Խնդրոյ. Լճուկին. Թոյ վերջ. Ներում. 3. Տիրոջ տունի պատասխանի կին.

Tolérant, ante, տօլէռան, անթ, ան. Թոդացուցանող, այլոց կրօնից. Հանդուրժող. 2. Ներողամիտ. զիջանող. քաղցրաբարոյ. Տիրոջ տունի պատասխանի կին. 2. Ներելիք. պատկերասիրելիք նշանակելիք:

Tolérantisme, տօլէռանթիսմ, ար. անդամի Թոյլատուութիւն ի վարդապետութիւնս կրօնից. 2. Թոյլատուութիւն համարէն կրօնից ի տէրութեան իմիք (արհամարհանօք ասացեալ). Հանդուրժողութիւն. պատասխանի. 2. պիր մարդկիկին հէր տիրն բռնասիրի վերջ:

Tolérer, տօլէռէ, ն. Թոյլատալ. Թոդացուցանել. Հանդուրժել. 2. տանել. ժոյժ ունել. Համբերել. Թոյ վերջ. պատասխանի կինի. 2. ապար. Ներհամիլ կինի.

Tollé, տօլէ, Crier — sur կամ contre qn., աղաղակել բարձ գոռ. գոչել առ ի գըրգռել ի սրամտութիւն ընդդէմ ասրուք. զերծին ֆարշը վերվերի ըստ ոտքի նայ պաղշոյ:

Tomaison, տօմէզէն, էթ. Նշան հատորոյ գրոց. տիրապետ ձեռքի նէլսը:

Toman, տօման, ար. տուման. ոսկի գահերկան Պարսից. Ներհան. տեր ալիքը:

Tomate, տօմատ, էթ. տիմիտր. ոսկեմորուկ. Փրիսի ֆոլիկնը. Լօմրիկ:

Tombac, տօնպակ, ար. տակպոնձ. Լօմպակ:

Tombant, ante, տօնպան, անթ, ան. խոնարհական. վայրանձիգ. ալաղա տարբերէն:

À la nuit tombante, ի սկսանելն գիշերոյ. Լեցնի պատր էթէն:

Tombe, տօնպ, էթ. կափարիչ գերեզմանի. տապանաքար. 2. գերեզման. Գնալ Լալը. 2. Գնալ:

Tombeau, տօնպօ, ար. գերեզման. չիրիմ. տապան. Հանգստոց. 2. մահ. 3. վախճան. կատարումն. եզը. Գնալ. Ներելիք. 2. Լօլէմ. 3. ան. Լնչմ:

Tombée, տօնպէ, էթ. À la — de la nuit, ի տարաժամել աւուրն. ի սկսանելն գիշերոյ. Լեն պատր էթէն. Լեցնի պատր էթէն:

Tombelier, տօնպըլիէ, ար. սայլորդ (չաղախոյ, աւազոյ, քարանց). (Լամբոյ, փամ, Լալ) Լալըչան արտաքոց:

Tomber, տօնպէ, ն. անկանել. 2. Թօթափիլ (Հեթաց). 3. անկանել (ձեան). տեղալ (անձրեւոյ). 4. վերջանել. գիմել. 5. տկարանալ, նուազել (ձայնի). 6. զառածանել. կործանել. 7. խափանել. անկանել. կորուսանել զլարգ իւր. 8. վատաԹարանալ. կործանել. Նկուն լինել. ընկճել. կորչիլ. 9. գադարիլ (Հողմոյ). 10. չլսալ ղողել. 11. անկանիլ յօտժոյ եւ ի մուաց. 12. վիճակիլ. անկանել. 13. Հանել. տանել (ճանապարհի). 14. Հոսել (վտակի յայլ վտակ). 15. անկանել. պատահել. 16. ի վայր կամել. իջանել. պէտքի. 2. (ասլ) թէօֆէտքի. 3. (ֆար, Լամբոյ) Խաշտաք. 4. կնճռահա պէտքի. 5. (ֆար) Նէտնէլքէ. ապտքի. 6. առիմ. պէտքի. 7. պաՆալ օլմաք. պէտքի. Ֆըյնէնի, Նիկոպոբընը ֆայլ գնիմ. 8. վիճալ ոտքըմաք. ալը

կամ վասն հրդեհի. չուա-
սի զանգակ. այոլա ֆալըբր-
մա լանը. խանդըն լանը:
Sonner le — sur qn., գըր-
գառել զամբոխն ընդդէմ ու-
րուք. խօսիը պէրլինէ ֆուրլը
այոլա ֆալըբրմաֆ խախօտ ֆըն-
ոըբրմաֆ:
Toge, դօֆ, ին. ամղան.
մեկնոց. խոփ Ւօմալըլարըն
ճի-պոկոփ. Լիպոսֆ:
Toi, դու-ա, դէբ. դու.
2. քեզ. 3. զքեզ. ինձ. 2.
ասա. 3. ինէ:
Toile, դու-ալ, ին. կտաւ.
ստայն. 2. վարագոյր, տրա-
հակ (թատրը). 3. վրան.
տաղաւար. պէպլ. 2. (ինքնըթ
օյունու-) ինքրփէսֆ. 3. լոպըր:
— cirée, մոմապօծ կտաւ.
ճի-ըլմա. մոմլոմպա:
— d'araignée, սարդիսա-
տայն. խօրի-մընֆ ապը:
— peinte, կտաւ ծաղկեայ.
հնդիկ կերպաս նկարէն. ընի.
նոֆըլըը հինգ պէպլէ:
— d'or, դիպակ. կերպաս
ոսկեթել. փիպա:
Se mettre dans les toiles,
մտանել յանկոպին. փէօլէյե
իրմէֆ:
Toiles, ին. յֆ. երագագ.
թաւկարդ. հաղբք (վարագի,
եղջերուաց). (խոպան փօնա-
ը- , ինյի) ապը, փու-ըպը:
Toilerie, դու-ալըմ, ին.
ստայնք. կտաւիք. վաճառք
ստայնից. պէպլ. պէպլ խմ-
րիւսը:
Toilette, դու-ալէֆ, ին.
պատատ. անգանոյ յարդա-
բանաց. 2. անգան յարդա-
բանաց. 3. անօթք, հան-
դերձանք պաճուճանաց. 4.
պճնանք. պաճուճանք. յար-
դարանք. զարդարանք. 5.
ծրար. պատատ. փիու-ինէն մա-
ատը խօրմիւ-ուս-. 2. փիւ-ինէն
մատը. 3. փիւ-ինէն ֆուրլըը.
4. փիւ-ինէն. ինյինիոյ ֆու-ըլան-
մա. 5. պօպլը:
Plier la —, բատանալ պիսհ
եւ պիպըմած կամ պհանդերձա
ուրուք. պէրլինէն ֆուրլըլը-
րընը խախօտ խովալարընը ֆօր-
լայըպ ֆօֆլամաֆ:
Toilier, ière, դու-ալիէ,
իէ-, ար. եւ իէ. ատայնա-
վաճառ. կտաւավաճառ. 2.
ատայինանկ. կտաւապարծ.
պէպլճի. պէպլ ապրճը. 3.
ճի-լլահ. ֆու-լհա:
Toise, դու-ալ, ին. գիրկ.
դրկաչափ. ձողաչափ. ֆու-
լաճ. իէի պու-լու-ֆ փհար ար-
լընը. ալիը ֆափհրլէի արլըն:
Toisé, դու-ալէ, ար. ձողա-
չափուելիւն. 2. հարթաչա-
փուելիւն. հատատաչափու-
ելիւն. ալիը ֆափհրլէի արլըն
ըա խօլըֆ. 3. ապ-ֆու-հ վի
ֆձրա՛ֆ ապպիլէ խօլըֆ:
Toiser, դու-ալէ, ն. չա-
փել գրկաւ կամ գրկաչափիւ.
չափել ֆու-լաճլա՛ֆ. խօլըֆի:
— qn., մտանք քննել. կշռել.
քննել. պէրլինէ ա-ըֆէ:
Toiseur, դու-ալէօ-, ար.
չափող գրկաւ. չափիչ. ֆու-
լաճ ըա խօլըֆն. խօլըֆ-ինէ-:
Toison, դու-ալօի, իէ.
գեղմն. ատր. բաւրդ. գզամ. 2.
—, կամ — d'or, ոսկեգեղմն.
կարդ ինչ պատուոյ. խոփ-
ը. խոփոֆ. 3. ալիու-ն ֆու-
փալը. պէր նհվ պի-յի-ի իֆ-
լիյի-ր բի-լիպէոֆ:
Toit, դու-ա, ար. յարկ.
տանիք. 2. տուն. երդ. ըմիը.
խօրմհ. գամ. 2. իվ. խանդ:
— à cochons կամ à porcs,
խոզանոց. փօնա-ըխանդ:
Toiture, դու-ալթի-ա, իէ.
յարկելն. յարկաշինուելիւն.
ըմիը խօրմհ:
Tôle, դօլ, իէ. թիթեղն
երկաթի. կռած. թանագ.
պհիր լուխլա. պհփր լինդիֆ:
Tolérable, դօլհ-ալը,
ած. հանդուրժելի. ժուժա-
լի. պայանելեր. լինհամիա-լ
օլ-ունար:

ատուգիանակ. ժառանգութիւնատպարծ. շնորհագիր. գեղագրութիւնը. գոյնառնիչը:

Tistre, պիտրօ՛, ն. հիւսանել. անկանիլ. նիւթիլ. պոչգոտոփ. կօրճոտ. գոտրմոտ:

Titan, պիթան՛, ար. Տիտան. Տիտանեան. ՏիտանեանԹուրքերու պատերազմը ընդդէմ ոգիներուն ունէր նիվ պէշման գոհրքման:

Tithymale, պիթիմա՛լ, ար. կապտանչանին. տակ. ուխտիւկին:

Titillation, պիտիլլասիօ՛ն, իգ. հրճուանք. գաղիւն. խնդրատուութիւն. Հ. խաղատուութիւն. մատմատնուութիւն. ընկերգիծ. խոգիի գըժգոհանում. Յ. գըժգիլանում. գըժգիծ:

Titiller, պիտիլլէ՛, ն. խնդրատել. խաղատել. մատոմայիցդուցանել. ընկերգիծել. գըժգիլում. գըժգիծ:

Titre, պի՛թր, ար. վերնագիր, ճակատ գրոց. անուն մատենագրի. Հ. հատած, մուան (ի գիրս օրինաց, իրատուանց). Յ. պատիւ. քաշ (երեսալ ի վերայ բառիդ համառօտելոց, արպէս՝ Ա՛ծ, Տր). Վ. անուն. յորջորջումն. պատուանուն. Տ. վճռագիր. արձանագիր. մուրհակ. Ճ. տիտղոս, տարեւոր հաս (կղերիկոսաց. Է. իրաւունք. պատճառ. անուն. պատրուակ. Ը. խառնուած ազնուութեան կամ գաւութիւն (ոսկւոյ, արծաթոյ). իւանվան. պէր տիկնոջը իմի, գ-ենէլէիքի. Ջ. (փանուանոմէ) գոալը. Յ. իճմալ նէլանը. Վ. նոմ. լոքոպ. չէրքէզ. բէ-լոպէ. Տ. հէօճճէլի. ոէնէր. Ճ. (պէր տէլէլէ պոպլանոն) ոէնէվէի պիտիլի. Է. գոքէ. ոէպէպ. Ը. (պլինան, կէ-գի-լ) պոյոլը:

À juste —, յիրաւի. հոքէճո:

À — de, նխ. (ժառանգի) անուամբ. պատճառանօք (ազգականութեան). (գրաս-խօր) ապըլլա. (իբ-ըմ՛լըքի) պէհանէօխլէ:

À — d'office, զօրութեամբ պաշտօնեան. մանօըպլընըն գոա-վվէրիէլէ:

Titré, ee, պիթրե՛, ած. յորջորջաւոր. որ ունի յորջորջանս ինչ. կոչեալ պատուանուամբ իւիք. Հ. որ ունի առանձինն շնորհս, անպիտական ազատութիւնս. իանվանըը. Յ. պերսոնըը. բառնասոնըը:

Titrer, պիթրո՛, ն. յորջորջել. տալ (ուսիք) պատուանուն ինչ. (պէրճնէ) իանվա՛նէ ընէլըիքի իոխօտ պէր գոյէ վէրմէ՛:

Titrier, պիթրի՛է, ար. մուրհակապահ. կրօնաւոր պահապան մուրհակաց, արձանագրաց անուանատանի իւիք. Հ. մուրհականկնիք. յօրինիչ առաւ մուրհակաց կամ արձանագրաց. պէր մանոսընըտա ոէնէրտոն հոքընը բոհիզ. Հ. ոէնէրտոն գոլլոպանը:

Titubation, պիթիպասիօ՛ն, իգ. ճօճուածք, երերուածք (ատանցից երկրի). իհնիկա՛ր դհվի՛ր երը:

Titulaire, պիթիլէ՛ր, ած. ար. եւ իգ. յորջորջական. անուանական. անուանակիր. (պէր մանոսըպը) իանվանըտը, իանվանըը նուլըյան. իանվանտոպ:

—, ար. եւ իգ. պաշտօնատար. առաջիկ. մանոըպ ոոհիպի. մալիգ:

Toast, պոո՛ս, ար. բաժակ կամ արբուածի յարիւ ուրուք կամ ի յիշատակ դիպաց ինչ. պէրինին իոխօտ պէր վոքըանըն կէլինինէ իլմէ:

Toaster, պ. Toster.

Tocane, պօքա՛ն, իգ. գինի ծորածոյ. փանոփլիքէնոքէն ոխալի-լի՛-պ ոքոն իէնէ չոլոպ:

Tocsin, պօփսէ՛ն, ար. չատպական հնչուածք զանգակի վտանգ ամբոխ յարուցանելոյ

Un visage tiré, երեսք ծըն-գեալք եւ երիվ-ացեալք. խըթա էլ:

Tiret, գիծ, ած. շերտ մագաղաթի ի մաճուցանել զպատառեալ (քարտս). 2. գրագարձ. գիծ միուեմեան երկուց բառից. *ենիմ-ամնայ. ինձ ասեն ընկեր գործոը. 3. խոնին վաս:

Tiretaine, գիծ-ընկեն, էջ. կերպաս բնչ ապրյալախառն. պիր նկվ գոպա գոտմալ:

Tire-tête, գիծ-գիք, ած. գլխաձիգ. գլխահան (գործի վիրաբուժից). անա բահինքն զճաոք պոլընը ընդ-բաճոք ալնին:

Tireur, գիծ-էօ, ած. ձգիչ. կարգիչ. քարշող. 2. որսորդ երէից. 3. նետող. աղեղնաւար. հրացանաձիգ. հրձիգ. 4. քարշող, առաքիչ փոխանակագրոյ. ընդեն. ընդ-գրաոն. 5. ավ հայվանը ավճըը. 8. ընկ-ֆկիւ ասնան. նկ-ղանքը. ընկ-ֆկիւնք. 6. փօնքը գիծէրը ընդեն, նօղնայան:

— **d'armes**, մարտուղայց. ուսուցիչ առնական հրահանգաց. մարդաքեղը:

— **d'or**, ոսկեմուն. ոսկեմուռ:

— **de laine**, գիշերական յերդանակ. գող վերարկուի. ֆնճիք ընկ-գիշ-գիշ. մանիը, գոգ-ի նըդ-ըղը:

Tireuse de cartes, քարտահան. հարցուկ քարտիւք խաղաս. օյոն գիծողը-րը ֆոլըը:

Tiroir, գիծ-ած-ած, ած. խորշ արկղ. գաբան. գարակ. 2. երկրորդ կարգ երեքկարգեան գնգի զօրայ. գերիկ. ֆնօղ. ընդ-գնճ. 3. ին-ղ ոըրալը ատեր գիշնիկնին ընդնճի ոըրաոը:

Tironien, ienne, գիծ-ընկեն, ենն, ած. տիրոնեական (համառօտագրութիւն). գնկրօնկ. ոկրնկվ մոնկնաոար ենգմայա գայնր:

Tisane, գիշան, էջ. ըմպելի բժշկական ի բուսոց եփելոց. բուսաջուր. աւշարակ. մանգաոնի:

Tison, գինգի, ած. խանձող. նանմըղ գնընկ. էօրի:

Tisonné, գինգնկ, ած. Gris—, (երիվար) գորշախայտ, աճուխայտ. աչյահ գնկնգնկ ենաչյահ նըղղըլը (ասի):

Tisonner, գինգնկ, ղ. խառնել, շարժել գնխանձոգան (առանց ինչ հարկի). գնօգնընկ, ասնկըն գառըղնըրմաք:

Tisonneur, euse, գինգնօօ, նօղ, ած. եւ էջ. խառնիչ, արծարծիչ խանձողաց. ասնկըն, գնօգնընկգառըղնըրան:

Tisonnier, գինգնկնիկ, ած. երկաթի ձող հնոցի գարբնաց. ընկնկնիւր օճաղընը գառըղնըրաճաք գիգիր ղըգաոք:

Tissage, գիսաք, ած. առատայնանկուժիւն. անկուած. հիւսք. գօգսոմա. նօրնկ:

Tisser, գինգ, ն. անկանել. հնձուղ. ատատյնանկել. (գիշղ) գօգսոմաք. նօրնկ:

Tisserand, գինղմաի, ած. ատատյնանկ. կտաւագործ. գիշղ գօգսոյան. ղաղահ. ղաղհա:

Tisseranderie, գինղմանգիգնկ, ած. ատատյնանկուժիւն. կտաւամանուժիւն. գնկղահղըգ. գօգսոմա:

Tissu, ue, գինգ, ած. անկուածոց. հիւսկէն. ատատյնանկեալ. նօրնկ. գօգսոնմաղ. նօրնկղնկղ:

—, ած. անկուած. հիւսք. հիւսուած. յեռուճ. ընգնղաւգաւած. շար. 2. կերպաս. գօգսոնմա. նօրնկ. գինգ. ածըա. 2. գաոմալ:

Tissure, գինգ, էջ. հիւսք. անկուած. հիւսուած. յօրինուած. նօրնկ. գօգսոյաղ. ինղա. ածըա:

Tissutier, գինգգինկ, ած.

ելանելն ի գերեւ. ի-ուի պոչ ընծա։

Tire-larigot, տիռ-լարիկո, ած. Boire à —, անչափ ըմպել. ի՛ե՛ ուրուբ խլի՛։

Tire-ligne, տիռ-լինիե, ած. գծամիգ, գծադրամ (գործի). ընդհանրապէս խոյիկ։

Tirelire, տիռ-լիռ, ած. գանձանակ (մանկուց). (փոխ.) ժողովածոյ. ժողովածոյ։

Tire-moelle, տիռ-մուել, ած. (յատ. Des —). գործի ուշադրահան (ի միջոց ոսկերաց). ինչպէս ներկին ընդարձակ ուրիկ։

Tire-pied, տիռ-բիե, ած. (յատ. Des —). կօշկակալ. փակ կարուածոց առ պինդ ձգելոյ գկօշիկն ի վերայ ծնգացք. ժողովածոյ։

Tirer, տիռե, ն. քարշել. ձգել յինքն կամ գՏեառ իւր. 2. Տանել. ձգել. 3. ազատել. արձակել. ի՛ափել. 4. երկայնել. սփռել. տարածանել. 5. ժողովել. քաղել. Տանել. չահել. 6. պարզել. գտել. Տանել (գՏիւթ ածկոց). 7. Տանել (Տեառուածին). ժողովել. գՏեառ բերել. 8. ձգել. գրաշել (գիծ). 9. նկարել. ի նկարս Տառնել. 10. գրաշել. տպաւորել. 11. ձգել. արձակել (նետս, Տրացանս). 12. կորզել. Տանել. յանձն ձգել. 13. (արիւն) Տանել. 14. կմախել (կամիճն). ի՛ե՛ի՛։ 2. ընդարձակ. ի՛ե՛ի՛։ 3. ազատ ի՛ի՛։ 4. ծառաբարձակ. 4. ած. ըմպիսի. ուրի՛ի։ Խոյակ. 5. գուէյիր՛ի՛։ ուրի՛։ (ֆայտա) պատրաստ. ի՛ազանակ. 6. (խոչի՛ի՛ն) ընդարձակ. 7. նիւթեղէն ընդարձակ. ի՛ատար վիրի՛։ 8. (ընդունիլ) ի՛ե՛ի՛։ 9. Խուէյրինի ի՛ե՛ի՛։ ած. բերելին ընդարձակ. 10. Խոզ ի՛ի՛։ պատրաստ. 11. (օգ, ի՛ո՛ֆե՛ի՛) ածիռ. 12. ածարձակ.

ճելու կիմի՛։ 13. (ի՛ան) ուրիկ. 14. ածիռ ած. ածիռ։

— ses chausses, միջնեակ երթալ. խայտ տալ. ի՛ուրեղ կիմի՛։ ուիկիլի՛։

— qn. à quatre, չորք ի՛ահանձել զոք. զոյնի՛ն ըստ բերո՛ն կիմի՛։

— à qn. les vers du nez, կորզել ինչ Հնարիւք ի բանից ուրուք. պիրի՛ուինի ածընդհանուր ուրուք ուրիկ ածիռ։

— pied ou aile d'une ch., չահել ինչ յիմէքէ. պիր ընչից ի՛ուր ընդարձակ։

— une affaire en longueur, յերկարել, ի ձիգ արկանել զգործ ինչ. պիր ուրուրհոլը ածարձակ։

— raison, խնդրել Հատուցումն իրաւանաց. ի՛ենդիլի՛ օրէն ընելոյ խորհիլի՛ի։ հոգե՛ի՛։

— parti, Տանել օգուտս. օգտել. ֆայդա ընդարձակ։

— son origine, արիլ. բխել. Տագիլ. պիր ծառիկան իւրէն կիմի՛։ ընդարձակ։

— une copie, ընդօրինակել. գրել զպատճէնն. ածրի՛ինի, եօրինիլի՛ ալմակ։

— sur qn., աւել բանս իրաւանական զումիքե՛ուինի՛ օգո՛ուր ածընելոյ ածուիլի՛։

—, ն. երթալ. գնալ. յոտից անկանել. կիմի՛։ եօլ ընձի՛։

— de long, խոյս տալ. օրանալ. փախչիլ. 2. ձգել. յապաղիլ. ուիկիլի՛։ ֆայդա. 2. ածընդարձակ. կիմի՛ի՛ի՛։

— au large, խուսանալ. խուսափիլ. ուիկիլի՛։ ածընդարձակ։

— à sa fin կամ à la fin, մերձ ի վճարել լինել. մօտ ի վախճան լինել. կիմի՛, պիրի՛ի՛ ի՛ուրինի՛ օրէն. պիրինէի՛ ի՛ոգէն օրմակ։

— sur (le vert), Հարկանել ի գոյն (կանաչութեան). (ի՛ուէյր) ընդարձակ։

2. անձկութիւն, ճմլուածք, ձգտուածք (սասմանքաց...). լեռէն վեր ելլելիքիդ. դէր ելելիքդ ո՞ր ելելիքդ էր. 2. (խ-րէ) եկելիք. (ներ-նել) պարբերաբար. ըստ ընթերաբար:

Tiraller, տիր-այլէ, ն. ձգձգել. 3. ժտել. թափանձել. աշխատ առնել. վեհելիքիդ. եօթնից պերճից լեռից. 2. ճաճել, պերճ երիվար:

— , է. արձակել հրացանս ատեպ եւ յառ. 2. արձակել (գինուորաց) հրացէնս ցիր եւ ցան (ի դրգռել գնացս). ըստ վ ըլլալոյն ընելիք. 2. լորթնալ:

Tirailleric, տիր-այլերի, ն. ատեպ եւ առանց կարգի արձակումն հրացանից. ըստ ըստ վ ըլլալոյ ընելիք:

Tirailleur, տիր-այլեօր, ար. յառի հրացանաձիգ. 2. արձակամարտ. զինուոր որ արձակ կացեալ արձակէ ըստ կամի հրացանս (ի դրգռել գնացս). ընելիս ընելիքի. 2. ճերմի պոլտուած եղեն այրը ընտրած՝ ելեկիներ ընտրելոն առնան ելեկիր:

Tirai, ո. Tyran.

Tiraat, տիրաի, ար. քաշ կալար (որ կամ ժապաւէն առ ի բանալ եւ ի խփել գըգնակի. 2. ականջք մուշտակաց. անգեղք կօշկաց. 3. հեծան առանեաց. կամարակալ պահանդ երկաթի. 4. մանն ինչ ղղաց արկռուց. մուզ. 5. ջրամատ մանն նաւու. խորտուիճն ջուրց բաւական վառն գնացից նաւու. ելեկ ելելոնը. 2. գառնաբոս, ելելիք ընելոյը. 3. ըսելը պերելի. ելելը պերելի. ելելը խոնըլ. 4. փակելը ոտ ոտտորը գանն ալտան ելելի. 5. ելելի գնելն ոստոյ պահան խոտիքը. ոտ ելելելելի:

Tirasse, տիր-աս, է. վարմ (կաքաւուց, լորամարգեաց). ելելի, (պաշտպանել) ոչը, պատասխանել:

Tirasser, տիր-ասէ, ն. եւ չ. որսալ, ըմբռնել վարմաս (գնդամարգիս). (պաշտպանել) ավլոտի, խոսիմի:

Tire, տիր, է. Tout d'une —, կարգաւ առանց դադարելոյ. անընդհատ. պէր ոչ-ելելանոտ ելելելին:

Tiré, տիր-է, ար. որս հրացանաւ-ելելիքի ելէ ավլոտ:

Tire-balle, տիր-դալ, ար. գործի գնդահան (ի վիրաց կամ ի հրացանից). ելոտնէն ելելելին ելոտ ելելոտ ելելոտ ելելիքի ելելի:

Tire-botte, տիր-դոտ, ար. կօշկահիք. կօշկահան. ելելի ելելոտ ելոտ ելելոտ ելելի ելոտ ելելոտ ավլելի. ելելի:

Tire-bouchon, տիր-դոտ, ար. խցահան գործի. ընտրած ելելելոտ պոտոտ. ելոտ ելելելի:

Tire-bourre, տիր-դոտ, ար. խծծահան. գործի հանելոյ գնդածածս ի մէջէդ հրացանից. ելելիքի ելելոտ:

Tire-bouton, տիր-դոտ, ար. հարմանդամիզ. փոքրիկ ելելի պէս-պէս ելելելելելի ելելելի ավլոտ ավլելի:

Tire-d'aile, տիր-թ'ել, ար. սաստանութիւն. երագ եւ ուժգին բարախիւն թռչնոց. ընտելոտելոտ պէրի պերելի ելելելոտ ավլոտ:

Voler à —, երագագոյնս թռչանել. ելելելի ելելոտ ավլոտ:

Tire-fond, տիր-ֆոն, ար. օղ պտուտակաւոր ծայրիւ. պտոտլը ավ ոտ պերի հալ:

Tire-laisse, տիր-լէս, ար. վրխպուած յակնկալութենէ.

Tintamarre, տինդամառ, ար. շշուկ. ժխոր. շփոթ. դղրդիւն. կռուիւ-կռիւ. խօսակցութիւն. փոխըմբռնում։

Tintamarrer, տինդամառել, ն. աղմուկ շփոթի յարուցանել. խօսակցիլ, կռուիւ-կռիւ ընել ամբոխմամբ։

Tintement, տինդըմանի, ար. զանգակաձայն, ղօղանջիւն զանգակաց. հնչիւն. 2. զգայութիւն ականջաց. ընդլսում. խօսիլ. ըսել ակնարկ. 3. խօսակցութեան ընդհատակ, խօսիլ։

Tintenague, ո. Tontenague.

Tinter, տինդել, ն. հարկանել, հնչեցուցանել զզանգակն ի մի կողմ եւեթ. ունի նաեւ ածական նմանը։

— la messe, հարկանել զզանգակ պատարագի. ծառայել պատարագի։

—, ն. հնչել, ղօղանջել, զանգակել (զանգակի). 2. զանգել (ականջաց). (նման) խօսիլ, ասիլ, ընդլսում. 2. (փոխ.) ընդհատակ, խօսիլ։

L'oreille lui tinte, զանգեն ականջք նորա. փոխանակ ընդլսելոյ։

Le cerveau lui tinte, ապակաւիկ մի բախած է. ունի ոչ փոխանակ։

Tinter, տինդել, ն. դնել ի վերայ կոճղի կամ պատուանդանի (գնաս, գաւակաս). (նահի, ֆըլըշը) ծեծել, ծեծել ընդհատակի։

Tintouin, տինդուին, ար. զանգիւն (ականջաց). 2. անձկութիւն. հոգը. վիշտը. (փոխ.) ընդհատակ. 2. տեղտեղ. փոսափնի. բահանըզըլըք։

Tique, տիք, էգ. շանաձառնձ. տիզ. ճինճ։

Tiquer, տիքել, ն. խառնել ձիոյ զմռուրն. ունել ձիոյ ախտ ինչ կամ յառի սովորութիւն. ասիլն ունի խօսքս ասիլ։

Tiqueté, ée, տիքէ, ած. պէս պէս. խայտախառնութ. պիտակ. պինդիք. պինդիք պինդիք։

Tiqueur, euse, տիքեօր, էօզ, ած. (երիվար) ար ունի յառի ինչ սովորութիւն. խօսյլս (ասի)։

Tir, տիր, ար. ձիգ. ձգուիլ. արձակուիլ (հրացինաց). 2. ուղղութիւն կամ տիճ արձակման. 3. տեղի վարժելոյ ի ձիգ. ձգավայր. (հին-ֆին) ասիմա, պօլասիմա. 2. ասիըլըճ պօղրտալտըս. 3. (հին-ֆին) ասիմայս ալըշճախ եղբ։

Tirade, տիրատ, էգ. հատած. մասն. շարք բանից. 2. (բանագլօսութ.) վկայութիւն ի մատենագրաց. 3. շարք, տողան (ճշնամանիկ բանից). 4. անցուիլ, տատուիլ ի միջոցէ յայլ ձայն. ունի ելլիտս. փոխըս. 2. ունի տիլիտատ ի բաց օլտանմաշ ֆոտբս. 3. ունի ֆոտբս (սիլիկ սիօղլիք). 4. մատիճէտ ունի ճերպոկան օսիրինք ինչմէ, սընդտմա։

Tout d'une —, ած. ի միշտ. տատանց գտպարկլոյ. անընդհատ. ունի օրտանակ. տրտնջիլն հանդերձից։

Tirage, տիրաժ, ար. ձգուիլ. քարշելն. 2. դրոշմուած. տպելն. 3. ճանապարհ աս. գետակիկ ինչ նաւաձիգ երթեւեկոց. 4. կորզելն, հանելն (ճիվ ատկի). 5. մանելն, կարժելն (պատրաստ ի բժժել). 6. հանելն վիճակս. ընտիր. ընտիր. 2. ընտիր. տատիս. 3. չոր ճանապարհ տեղաց ինչ. խոպան. 4. (սըրմա) ընտիր, հիսպիսին ընդհատիս. 5. ճիճիկ գօղլոտպան) ալըզ ատիս. 6. գոբա, փչանգօ ընդհատիս։

Tiraillement, տիրայլըժման, ար. ձգտիւն. ձգտուիլ.

թմբկի ծառայ. 2. փոճոկ, կէզեւս, թմել կանեփոյ. 3. դակաս. ուրապ. 4. հիւղ ի տատմալուկ նաւու. օխլամօր ազգը Ֆոպօղամանօն ալ ընդօփէ ինձի զայ. օխլամօր. 2. փնդիվէր Ֆոպօղաս, ընկէր. 3. փոխր. 4. ինչ պալընդօ վէ Ֆըլընդօ Ֆոսլիպիճիէ։

Tiller, ռ. Teiller.

Tilleul, պէյլէօլ, ար. թմբկի կաւկղի. ծառ ինչ. օխլամօր ազգը։

Timar, պիմար, ար. պինուսրատկան դասատակերաս կամ պարգեւական երկիր պինուսորի տա. Ոսմանիկա. ընիմար։

Timariot, պիմարէօ, ար. աէր կամ վիճակեալ պինուսրատկան դասատակերատ. ընիմար ասհիպի։

Timbale, պէնկալ, էն. թմբուկ հնծելոց. 2. դաշտ. ակահ. թաս. 3. գնդասհար. ալը ասփերի փասալ. 2. փասալ պէլնի փէսէ. ֆաս. 3. ֆօք չէլէճէ ալնի։

Timbalier, պէնկալէր, ար. թմբկահար հնծելազօրաս. ալը ասփերի փասալճասաս։

Timbre, պէնկօ, ար. մետաղեայ թաւակաղակ, ակահ, պանդակ անշարժ (ար հարկանի արտաքուստ ատամբ). 2. հնչիւն ակահակի, զանգակի. 3. հնչիւն ձայնի. 4. կնիք, դրոշմ (ի վերայ քարտախտից). 5. վերնագիր երդոց ի նշանակել զպայմանն դեզդեզանաց նոցա. 6. առդաւարտ, գլխանոց (ի տոհմանշանս). (ասաի) ֆաս. 2. չան ակօռ. 3. ակա ֆօղիճօռ. 4. (փէտզբտ) փոմզասը. 5. պէր շարփինէն նէ՛ մոֆամֆա չաղրըմմասընդը էլարէնի. 6. փէռի փէսլահ. պալ ֆաս։

Timbrer, պէնկօք, ն. դրոշմել (գքարտէս, պնաստակս). հարկանել զդրոշմ. 2. վերնագրել. նշանակել զվերնագիրս. 3. գնել առդաւարտս կամ գլխանոց. (փէտզբտ, ճէփճասալս) փոմզասմէ. 2. պէր ինչանդը ֆանդասնդը ֆասմէ. 3. պալընդը ֆասմէ ֆօմէ։

Une tête timbrée, թմբկեալ ասղուղ. յիմար. չբաղդն. փէլէ։

Timbreur, պէնկօֆօռ, ար. դրոշմիչ. դրոշմահար. փոմզասը։

Timide, պէմիտ, ած. երկչոտ. երկիւղած. վատասիրտ. վհհեցրատ. ֆօրֆոճ. ճէռօրկէռէչ։

Timidement, պէմիտմէն, մ. երկիւղիւ. երկչոտութեամբ. ֆօրֆոճէլընդը։

Timidité, պէմիտիտէ, էն. երկչոտութիւն. վատասրտութիւն. ֆօրֆոճէլընի. ճէռօրկէռէչլէֆ։

Timon, պէմոն, ար. քաղի կառաց. 2. քաղի, առաջք նաւու. 3. ղեկ. վարչութիւն. արտաց օֆռա. 4. փէռէն կէլէ. 5. փեվլէմ էփռէռ։

Timonier, պէմոնիէ, ար. քաղավար. ղեկավար. 2. քաղակապ, քաղաձիգ երվար կառաց. փէռէնճի. 3. բռաց օֆռանա պալընտան ալ։

Timoré, ée, պէմոռէ, ած. երկիւղած. Աստուծոյ ֆօրֆոճ։

Tin, պէն, ար. կոճղ. պռաւանդան ի ներքոյ նաւու. դելի մասատից նաւու. էռֆընել, ղէրէմճի ալն ինչ ֆօրընտրընդը ալընդռա փէռնէռֆ, պէռնէֆ։

Tinctorial, ale, պէնկտօռիալ, ած. ներկատիր. ներկական (առուեստ). պօյա էռէռտ պօյացը (ֆնէռանը)։

Tine, պին, էն. քանդուկ. ատկառ ղրայ. ասա ֆռընընճաֆ ֆընընը։

Tinette, պինէթ, էն. դպրոց. քանդուկ փռքրիկ. ատկառակ. ֆօվռ. վրինճէֆ. պռընճաս

3. երրորդ անգամ բռնել, մշակել։ ֊ի երաշտ տալ երկար ցնդուն արձագանգ։ 3. պնդացնել։ ֊ել գործը չզլանիլ։ 3. իւրանձին տեսնել։ ֊ել ինքզինքը։

Tierceron, բիէռսըռօն՛, ար. ամբոցին անկանոն ի գծածական կամարի. կիսի֊ երկրորդին ցնդուր երեսները ցնդար երեսն երանի ցնդել։

Tiercon, բիէռսօն՛, ար. երրորդ մասն (գրուանի). (֊ընէ) իւրանձին ցնդել։

Tiers, erce, բիէռ, ռս, ած. երրորդ. երկր. իւրանձին։ ռաչխ։

Tierce opposition, ընդդիմադրութիւն կամ բողոք երրորդ անձին (որ չիցէ ի գատի իմիք, բայց համարիցի իւր ընտանեկան գործառնական). գործոց օրէնքն, լսիլն օրէն հետ ինքնին գօրաւոր գանն երեք իրանցն ցնդելոյ։

Fièvre tierce, ջերմն երեքօրեայ. իւր ինքնին ալ երանի։

Tiers état, երրորդ կարգ մարդկան ի գաղղիա յետ միաձայնութեան եւ ազնուականաց. ժողովրդական. գործ քաղաքացւոց եւ չինականց. երկիւղիւրեան վերջ ազնուականաց ցնդելոյ ինքնին ցնդելոյ։ ֊ի վերայ եւ ֊ին։

—, ար. երրորդ մասն. 2. երրորդ աք. իրանցնէ֊ ցնդել. 2. իրանցնէ֊ երկիր տալ. 3. տես ի վերոյ եւ ֊ի état.

Le — et le quart, այս ալ եւս. ամենեքին. ընդ գործ։

Tiers-point, բիէռ֊բուէն՛, ար. կէտ հաւասարակող եւ բնականական. ընդհանրի գործովի ալն իրանցնէ֊ին երանի։

Tige, բիժ, իդ. բուն. ցօղուն. ած. 2. բուն (տեառն...). 3. զարմ. առհմ. ազգասպեռ. ճիւտ. նահապետ. ալամ պերճ. ֆիրան ասիը. 2. (տիրոջ...) երիտասարդ. 3. ընդհանրապէս երանի ընդհանրի։

La — d'une botte, սրունք կօշկաց. ճիւղ ցօղաձև։

Tigette, բիժէդ, իդ. ծառաբուն ի կորնթիական խոյակի տակից. երրորդ դասիներս ասիները պերճ պերճ։

Tignasse, բիկնաս, իդ. յատկ կեղծ ծամք. ֆիրան երանի։

Tignon, բիկնօն, ար. վարագ յետոյ կողման գլխոյ կամ ծածկարակի (կանանց). (֊ընէ) ինքնին ռաչխ։

Tignonner, բիկնօնէ, ն. խոպոպել զվարսս յետոյ կողման գլխոյ. գործն այդ ռասկերընէ երանի։

Se —, ն. ունել զկեղծաց ծածարակի միանգամ. պերճպերճերին ինքնին ռաչխ ցնդել։

Tigre, բիկր, ար. վագր. 2. վագրական ատիճ աերձ. 3. անագորդի. ֆիրան. 2. պէս ոչ երանի ցնդել։

—, ած. խոյտաբզէտ իբրեւ զվագր. վագերախայտ (երիվար). ֆիրան իկի պերճի։

Tigré, ée, բիկր, ած. խոյտաթարիւ. պիտակ իբրեւ զվագր. վագերագոյն. ֆիրան երանի ֆիրան պերճի։

Tigresse, բիկրես, իդ. մատակ վագր. 2. անգուժի կին. պերճ ֆիրան. 3. երանի։

Tilbury, բիլպուրի՛, ար. կառք ինչ անգղիական. պէս նիւ ինֆիլիբերթ ֆիրանի։

Tillac, բիլյաք՛, ար. տամուխ, տախտակամած յատակ (նաւու). ֆիրանի։

Tille, բիյ, իդ. թաղանթ նուրբ ի ներքոյ կեղեւոյ

Thuya, տ. Thuia.

Thym, [illegible], ած. ուրց. [illegible]. [illegible] [illegible] օշոա. [illegible]:

Thymbre, **Thymbrée**, [illegible], ած. } կորդիւն. ծամածուռն. [illegible] օշոա:

Thymélée, [illegible]. [illegible]. տերեւաւոր. [illegible]. [illegible]:

Thyrse, [illegible], ած. [illegible] Սպանդարամարտի. պոխոսոան [illegible]:

Tiare, գիտ, [illegible]. ապարատուշ, վարդապետական իշխանացն եւ քրմաց Հայոց եւ Պարսից. խոյր. 2. երեքկարգեան կամ երեքթաղեան խոյր Քահանայապետի. 3. պատիւ, իշխանութիւն քահանայապետութեան. [illegible]. 2. [illegible] [illegible]:

Porter la —, [illegible], կալ Քահանայապետ. [illegible]:

Tibia, գիպիա, ած. [illegible]. [illegible]. [illegible]. [illegible]:

Tibial, ale, գիպիալ, ած. (ոսկր) [illegible]. [illegible]:

Tic, գիք, ած. [illegible] յոտի սովորութիւն ձիոց եւ եզջերաւոր անասնոց. 2. քաշուածք. երերուածք. ձգտուածք. 3. ծաղրալից, յոռի սովորութիւն. (մի) խոյս. 2. (կօշիկ) օդնոց. [illegible]. 3. խոյս:

Tic tac, տ. Tac tac.

Tiède, գիեդ, ած. եղկ. գաղջ. [illegible]. 2. ծոյլ. հնգգ. գանգատոտ. [illegible]:

Tièdement, գիեդմանի, ած. [illegible]. հնգգութեամբ. [illegible]:

Tiédeur, գիեդեր, ած. եղկութիւն. [illegible]. 2. [illegible]. հնգգութիւն. [illegible]:

Tiédir, գիեդիր. ե. եղկ լինել. գաղջանալ. [illegible]:

Tien, enne, գիէն, ան, գիէր:

Le tien, La tienne, քո. քոյն. քոյդ. [illegible]:

Tierce, գիերս, ած. երրորդական [illegible] Հայոց յերեքշաբաթի. 2. երեք միաձայն կամ միակերպ քարոզք ի խաղաս. 3. երրորդական հարուածք կամ գիր ի սուսերաբախութեան. 4. կանոնական աղօթք երրորդ ժամու. Ճաշու ժամուացութիւն. 5. երրորդ կամ վերջին արքայական դրոշմելիք [illegible]. 6. [illegible]. 60երորդ մասն [illegible]. [illegible]. 2. [illegible]:

Tiercelet, գիերսէլ, ած. վարուժան. արու (յաճչամակիչ թռչնոց). [illegible]:

Tiercement, գիերսմանի, ած. յաւելուածք գնոց երրորդ մասամբ. 2. երեքպատիկ ամուսնութիւն գնոց. [illegible]. 2. [illegible]:

Tiercer, գիերսել, ն. եւ ե. յաւելուլ գործիս կամ գործոյ երիր մասամբ. 2. երեքպատիկ ամնդունացանել գործոյ.

բարբաց. Եկհատոփ բահիպևիբինե փայէր։
—, էփ. բուժական, գարմանական մասն բժշկութեան. խոհեայս ինիմբ էհիճ ֆիննի. ֆիննի ճիափավ։
Thériacal, ale, ինիախափալ, ած. թերիակեան. ինիրիափը. ինիրիափ կիպէ խոսուիկինի օլան։
Thériaque, ինիախափ, էփ. թերիակ. ինիրիափ։
Thermal, ale, ինիամալ, ած. (ջուր) ջերմուց. փափըճա (սայս)։
Thermantique, ինիամէրփի, ած. (դեղ) վերսանին ջերմացուցիչ. ինիէրբ ինինի փըղըրըճը (իլաճ)։
Thermes, ինիամ, ար. յփ. ջերմայուրք. ջերմուկք. փափըճա. ըճափ մապին սաալարը։
Thermidor, ինիամիրօր, ար. ամիս ասմանի. ամառանանիրդ ամիս առաջնոյ ընկերհաշուեքեան գաղղիացւոց. Փրանսըզըլարը իւր ճիամիրիրին նիգամրճա կիօրէ սինինին ընգիրինէ այը։
Thermomètre, ինիամօմբր, ար. ջերմաչափ. փղանի հարարէ՛ինի հավա։
Thermoscope, ինիամօփօճ, ար. ջերմափէա. ջերմացոյց. ըճափըլըէ փերիճէ-ինի կիօսինիերին ալին։
Thésauriser, ինիզօսիզէ, ն. դանձել. խոպինի ինօփլամափ։
Thésauriseur, euse, ինիզօսիզիօա, կօզ, ար. եւ էփ. դանձօղ. խոպինի ինօփլայըճը։
Thèse, ինիզ, էփ. դիր խընդրոց. պայքարական խնդիր. բնաբան. 2. պայքար. մաքառութիւն. պատասխանատուութիւն. 3. պաշտպանելի բնաբանք. տեսր կամ թերթ պայքարական խնդրոց. ամինիզ. ճօնիզին. 2. իւիմ ամինիզոցէրէ իօպինիերին ճի-ինօրամին. 3. ճօայիւ. իւիմ ամինիզոցիերէ վրաճափաըիօսիօփ դիֆինիրճիայիզիւ։
Soutenir — pour qn., պատասխանել մասանել ուսմբ. պիրինին ասհիպ. ինարօֆ ընգիմափ։
Thesmothète, ինիզմօինիթ, ար. պահապան օրինաց եւ արդարութեան (անուն յարջարձանաց վերջին վեց իշխանացն Աթենացւոց). փօնօն վի պափօին հաճըզը։
Théurgie, ինիի-ճի, էփ. դիցահմայութիւն. հմայք ընդ դիս բարերարս. խայրհահ ճինիէր իսիօփ իլահիէր էին իկօրի-ըմե պի-յի-ճի-ի-յի-նե պայէր։
Théurgique, ինիի-ճինի, ած. դիցահմայական. խայրհահ ճինիէր պի-յի-ճի-ի-յի-նե պայէր։
Thibaude, ինիպօփ, էփ. պաբիխ ի ձարէ կովու. ինիփ փըիընփան խօրի-ըմի-ը փիիմ։
Thlaspi, ինլա-փի, ար. վայրի մանանեխ. խայան խարփալը։
Thon, ինօ, ար. թիհնոս (ձուկն). փալամա-փ պալըզիը։
Thonine, ինօնին, էփ. յաղած թիհնոս ձկան. լափիրփա։
Thonnaire, ինօնէ-, ար. ուսկան թիհնոս ձկան. փալամա-փ պալըզիը ալը։
Thorachique, Thoracique, ինօ-ալիփ, ինօ-ափիփ, ած. կրծոց. կրծական. լանջական. 2. օգտակար կրծից. կիօփ պայէր. 2. կիօփ խորար։
Thorax, ինօ-ափս, ար. լանջք. [կուրծք. կիօփս։
Thrombus, ինօյիպ-ս, ար. մանրիկ դանդաղ. մակարդեալ դանդակ արեան (որ եւ կոչեալ վահճ երակին զծակ եւ բակի հասակլոյ). (փան ալընան պիլէյէ փափայան) փանըլանմըզ փան փարչաճըզը։
Thuia, ինի-իա, ար. սասակահոտ նաճխ. ափրլիի պինիր պիր նիվ ալան։
Thuriféraire, ինի-իֆիփ-ի, ար. բուրվառակիր. (փիլի-ի-պ) պա-խա-րպան ինաշըլան։

պգպյուեմիւն Աստուծոյ. Ա-
լոհըն ինվճռապրպռնոս ասէի
ինոնեան:

Thème, իւխմ, ար. նիւթ.
բնագրան. յանդիմանակաց. 2.
նիւթ կամ սակ թարգմա-
նութեան աշակերտաց. 3.
շարագիր, յօրինուած բանից
կամ չարտագրութիւն աշա-
կերտաց. 4. արմատ բայից.
5. բան նուագ երգոց ինչ.
6. դիր, կայանք աստղաց (ի
ծնանիլ ուրուք). ռոպիւ. փո-
լո՛ի ինվլոս լոհոս. 2. իւխ-
ճի-ի՛ի փիրոի. շայիրպիրին
ինչի իչին կիպիչի իւխճիոնի.
3. շայիրպիր ինչոսը, իւխիչի-
ֆի. 4. ա՛ոչի ֆիիչ. 5. ոիր կշ-
կինին պոչ ռոփոմը. 6. պի՛ճի
վիլոպիւն:

Thémis, իւխիս, իփ. թեմիս.
դիցուհի արդարութեան. 2.
արդարութիւն. ապոլիւն իլո-
հիոի. 3. ապոլիւն:

Théocratie, իւխոփոոի,
իփ. աստուածապետութիւն.
հի՛ֆի իլոհի:

Théocratique, իւխոփոո-
պիփ, ած. աստուածապետա-
կան. հի՛ֆի իլոհիչ ռոհոոաս:

Théodicée, իւխոպիոի, իփ.
արդարացուցանիլն զԱս-
տուած. չարութագովութիւն
աստուածեղէն սերչու-
թեան. հիֆիֆի՛ի Ալլոհըն
հոպիֆոնի օլռաընըիոպոն կիմֆ:

Théogonie, իւխոյոնի, իփ.
ծնունդք, ազգահամար դից.
աստուածածնութիւն. ի-
լոհկիր իւխվիլլիոֆիս:

Théologal, իւխոլօյոլ, ար. (յփ.
—aux). կանոնիկոս աստուդիչ
աստուածիսութեան. ի՛լի
իիոֆս միոֆիրրիոի ֆոնօնիֆ:

Théologale, իւխոլօյոլ, իփ.
պատիւ, պաշտօն ուսուցչի
աստուածիսութեան. ու-
սուցչութիւն աստուածիս-
սութեան. ի՛լի իիոֆս միո-
ֆիրրիոլիչի:

Théologie, իւխոլօֆի, իփ.
աստուածիսութիւն. աս-
տուածաբանութիւն. ի՛լի լո-
հոոլի. ի՛լի իլոհի:

Théologien, enne, իւխոլո-
ֆիիչի, իչո, ար. եւ իփ. աս-
տուածախոս. աստուածա-
բան. 2. աշակերտ աստուած-
իոսութեան. ի՛հլի իլի լո-
հոոլի. 2. ի՛լի լոհոոլի չոյիրպի:

Théologique, իւխոլօֆիփ, ած.
աստուածիսոսական. աս-
տուածաբանական. ի՛լի իլո-
հիչ ռոպոսոս:

Théologiquement, իւխոլօ-
ֆիփօ՚մի, ած. քան սկզբանց
աստուածիսութեան. ի-
բրեւ աստուածապան. աս-
տուածապանօրէն. ի՛լի իլոհի
փոռոոնի իոպրիք:

Théorème, իւխոռ՚, ար.
տեսուած. տեսական յառա-
ջադրութիւն. ռիոմիչնի իո-
պոլ ծլռն փոպիչիկլ:

Théoricien, իւխոռիոիչի,
ար. տեսականապէտ. ի՛հլի
ի՛լի նոպլոլի:

Théorie, իւխոռի, իփ. տե-
սական. տեսուած. տեսա-
կանութիւն. տեսական պէ-
տութիւն, վարպետութի-
թիւն. ի՛լի նոպլոլի. նոպլոլ:

Théorique, իւխոռիփ, ած.
տեսական. մտաւորական.
հայեցական. նոպլոլի:

Théoriquement, իւխոռիփ՚-
մի, ած. տեսական պայմա-
նաւ. ի տեսական ասպնճա-
նի. վի՛ճհի նոպլոլի իոպրիք:

Théosophe, իւխոպոֆ, ար.
աստուածիմաց. (կարծեաց)
ոգեստա. ոլի՛ֆի Ալլոհ:

Thérapeutes, իւխոիիիոպ,
ար. յփ. հանգաստարար. ան-
ապատաւորք ինչ հրէից. ի-
փի պիհմանոփ եիհոոփ բո-
հիոպիրրի:

Thérapeutique, իւխոիիիո-
պիփ, ած. (կեանք) հանգաստա-

թատերց քերթուած . պէս նիվ չէր ։

Tétramètre , չորեքոտնեան չափ . չորեքչափեան քերթուած կամ տաղերգութիւն . տօրէն վեհ չէր ։

Tétrapétalée, չորեքոտնեան թերթ . ածական (ծաղիկ) չորեքտերեւեան . տօրէն թերթեր ունեցող (ւնիկ) ։

Tétrarchat, Tétrarchie, չորրորդապետութիւն . չորրորդ մասի իշխանութիւն . պէս պէսի բնակչաց վրայ իշխանութեան հետ ունեցած վերնին հետ ։

Tétrarque, չորրորդապետ . չորրորդական . պէս պէսին տօրինելու հետ ունեցած վերնի ։

Tétrastyle, չորսսիւնեան շինուած . անոր տօրէն սիւներ պիտի ։

Tette, կին . պակունք առեանց (անասնոց) . կրծիկ պոչը ։

Têtu, ue, կին . յամառ . խստապարանոց . անհնազան . ինադիր ։

Tétu , կին . առանձին . կուռ . պինդ . վրիժ . տէրտէր ։

Teutonique, տեսակ մը առեւտրական . հնոց գերմանացուց . նոյն Աստուածները ։

Texte, կին . բան գիր . բուն օրինակ . 2 . բնագրեան (ի գրոց սրբոց) . գիրն . 3 . նոտա . գիրագրի գրութեան տեսակ մը ։ Petit texte, Gros texte, առնուազն նշանագրաց ինչ տպագրութեան . պէս ոչ նպատակ հարկաւոր ։

Textile, կին . անկանելի . հիւսելի . գործուածոց . նորից ։

Textuaire , կին . քաղուածոյ բնագրէ . գիրք բնագրական վկայութեանց . գնահատ գնդեան ։

Textuel, elle, կին . բնագրական . անդամին ի բնագիր . գիրին ։

Textuellement , կին . ի բնագիր . համեմատ բնագրի . գիրին նուիրեալ գիր ։

Texture, կին . անկուած . հիւսուած . դրուագ . ընդելուզուած . նորից . գործ ։

Thaler, նուիր . թալեր . դահեկան ինչ արծաթի . րուպէ նուիր ։

Thapsie, նոյն . կարիկ առանկ նոյն . նեղնեղուն . պերճաս ։

Thaumaturge, հրաշագործ . հեւ . սքանչելագործ . գործիչ ։

Thé, նոյ . թէյ . չայ ։

Théatin, նոյն . թէաթինեան կրօնաւոր . թէաթինեան նորակերտ հիմնարկութիւն ։

Théâtral, ale, հրապարական . թատերական . նոյն թատրոնոյս հարած ։

Théâtre, նոյ . թատր . թէատրան . տեսլարան . տեսարան . 2 . թատրական քերթուած . թատր . բանագործուածք . արուեստ բանագործական . 3 . թատր . տեսիլ . տպաւորիչ . նոյնորս . 2 . նոյնորս պէս ։ 2 . նոյնորս նէրծ . 3 . նմանութիւն . գործ . արուեստ ։

Théière, նոյնս , կին . անօթ թէյի . չայոց . չայ դնելը ։

Théiforme, նոյնձեւ , ածական . թէական . թէանման . չայ նման . պէս ։

Théisme, նոյնս , կր . աստուածագաւանութիւն . Աստուածն ինքնագոյացութեան տալ ։

Théiste, նոյնս , կր . աստուածագաւան . աստուածածան . որ գաւանի եւ

լինել. ափըլլը օլմոփ. 2. ինոփը օլմոփ:
Faire un coup de —, յախտուռն ու առանց խորհըրդոյ ի գործ ինչ մխել. գործել անհամաձայնութիւնս. առլոփոիը պէր իւր կիրքըն. ափըրըշ չէյլէր կրնար:
La — des monnaies, գըլխաւոր կողմն, երեսը դահեկանաց. ափչինին կիւղը, իւր ինոլորը:
Ne savoir où donner de la —, չգիտել ճէ գիարդ ի գլուխ երանելոյ իցէ. նէ՛ օլաճաղընը պիլմէփ:
Il s'y est jeté la — la première, գիմագրաւել ի վտանգս. գլխուքն ի կշիռս դնել. պէր ընհրլէփէլի իւր ափըրըշլըըլըը կիրկինէփ:
Mettre un homme en — à qn., հանել զոք ընդդէմ ուրուք. պէրիփինի պէր ափոմ ինոլը չէրիոփ:
Faire un coup de sa —, առնել ինչ յիւրոց մտաց. 2. սխալիլ վասն առանց խորհըրդոյ գործելոյն. փինոփ պուլընսան իլ կիօրհէփ. 2. պանըչմոպան իլլէրփէյի իլին խանըչմոփ:
— de perruque, փայտակաց գլուխ կեղծ ծաւմագործաց. փերուփճընըր իլին օպանպան պուլ:
— de vin, առաջին մզած գինւոյ. լալպան իփ ափան չէրոզ:
À la —, ի գլուխ. յառաջին յարձի. պուչ օլորոփ. պուլընսա. պուչ մերլիփպէփ:
— **pour —**, դէմ առ դէմ. դէմ յանդիման. իչ-չ իչ-չիչ. իոլը պէր իոլը:
La — d'une armée, ճակատ զօրաց. յառաջակողմն բանակի. օրսա պուլը, իօնի:
— **à —**, ադ. միայն ընդ միայնս. իոլընըզ իփ փիլի:
—-**à**-—, որ. առանձինն բանակցութիւն երկուց. իոլընըզ իփ փիլի ափօհպիրի:
Teter, դըդե,) ն. դիպչել. ձծել
Téter, դէդե,) գկաթին. ափ—ս կմզել:
Tétière, դէդիէ— , իփ. գգակ (հորաձին մանկանց). 2. պախուցք ձիոյ. վերին մասն սանձի. (իճնի փօչմաչ ըօճ—փ) ինափսոը. 2. ոչ պուլըզը. սոյան:
Tetin, դըդի,) որ. պտիկուն
Tétin, դէդի,) սոսկանց. 2. սոինք. կմզել պուլը. 3. ձմէ:
Tetine, դըդին,) իփ. սոինք
Tétine, դէդին,) (կովու). 3. անձամբ խառուչք գրասհից (ի հարուածոյ գնգակի հրթռիռուց). (ինչ) ձմէ. 3. (ինփ, փիչինօվ ոչիըմսոըընդան) ղըրհ. դա օլան ափըչիփոիչ ըոփսոը:
Teton, դըդո,) որ. սոինք
Téton, դէդո,) (կանանց). ձմէ. կմզել:
Tetonnière, **Tétonnière**, իփ. կին ոչ ծառանի, ոչ ծաչանի. պէօչի— իէօչի—չիփ իոլը:
Tétracorde, դէդրոփօրտ, որ. չորքաղի. փէօրի ինիչիփ ոսղ:
Tétradrachme, դէդրոդրամ, իփ. չորքդրամեան. պէր նէվ ափչէ:
Tétradynamie, դէդրոդինոմի, իփ. գաս չորքզօրեան անկաց (յորս չորքին անօթքն փուչուց ի վերցուցանց անտի զօրաւորագոյնք եւ երկայնագոյնք իցեն). պէր նէվ ֆիփանըր գինոփ:
Tétraèdre, դէդրոէտրը, որ. չորքանիսա. (մարմին) չորքդիմի. փէօրի իփ—չիփճիմ:
Tétragone, դէդրոկոն, —ն. չորքանկիւն. չորքկուռ. փէօրի փիլ—չիփ (չէփչ):
Tétralogie, դէդրոլոճի, իփ. չորքբանաւթիւն. չորից

պատմութեանց. 2. չորից դերասանաց ներկայացեալ ողբերգութեան:
Tétrandrie, դէդրանտրի, իփ. չորք արու ունելոց. պէր նէվ ափչէ:
Tétrapétale, դէդրափէդալ, որ. չորքթերթ. պէր նէվ ափչէ:
Tétraptère, դէդրափդէր, որ. չորքթեւ. պէր նէվ ափչէ:
Tétrarchie, դէդրարշի, իփ. չորքիշխանութիւն. չորից իշխանաց. չորից իշխանաց իշխանութիւն. չորից իշխանաց իշխանութեան տեղի. չորից իշխանաց իշխանութեան տեղեաց. չորից իշխանաց իշխանութեան տեղեաց իշխանութիւն. չորից իշխանաց իշխանութեան տեղեաց իշխանութեան տեղեաց իշխանութիւն. չորից իշխանաց իշխանութեան տեղեաց իշխանութեան տեղեաց իշխանութեան տեղեաց իշխանութիւն. չորից իշխանաց իշխանութեան տեղեաց իշխանութեան տեղեաց իշխանութեան տեղեաց իշխանութեան տեղեաց իշխանութիւն. չորից իշխանաց իշխանութեան տեղեաց իշխանութեան տեղեաց իշխանութեան տեղեաց իշխանութեան տեղեաց իշխանութեան տեղեաց իշխանութիւն. չորից իշխանաց իշխանութեան տեղեաց իշխանութեան տեղեաց իշխանութեան տեղեաց իշխանութեան տեղեաց իշխանութեան տեղեաց իշխանութեան տեղեաց իշխանութիւն. չորից իշխանաց իշխանութեան տեղեաց իշխանութեան տեղեաց իշխանութեան տեղեաց իշխանութեան տեղեաց իշխանութեան տեղեաց իշխանութեան տեղեաց իշխանութեան տեղեաց իշխանութիւն. չորից իշխանաց իշխանութեան տեղե

ած. պատանեաւոր. խեղճմարմին. ֆոպոֆլա— (պեօճէ)։

Testament, տեստամէն, ար. կտակ. վաւերնոմէ. վաւերագիր։

L'ancien et le nouveau —, հին եւ նոր կտակարանք. ահի է—լ ասիկ վէ ահի է—լ ճեպիս վիճակը։

Testamentaire, տեստամէնթէ—, ած. կտակի. կտակական. վաւերնոմէյէ վերաբերեալ։

Testateur, trice, տեստատէօ—, տր—իս, ար. եւ էգ. կտակագիր. վաւերագիր ատհիպ. վաւերագրէ եփեն։

Tester, տեսթէ, լ. կտակագրել. վաւերագրէ եալմամ, ճրիճէ։

Testicule, տեստիգիւլ, ար. երկանարիք. խոյէ. ղոլոպ։

Testif, տեստիֆ, ար. առեւ ուղտաւ. պեվէ ղիւ—յէ—։

Testimonial, ale, տեստիմոնիէլ, ած. վկայաբերեան. վկայական (ծուղիմ). չէհմէպեճի եփեն. չէհմապեճի (նոմէ)։

Teston, տեսթոն, ար. հին ինչ գահնկան արծաթի. պիր նէվ կիսոլ ափչէ։

Testonner, տեսթոնէ, ն. առնգրել, յարգարել, խապտել զհերս. ատչընչ ղոթրտամէ, փէ—չէրիմէ, բըվըրիմէ։

Têt, տէ, ար. բեկորք ածոմաց. խեցի. 2. սկաւառակ գլխոյ. 3. պատուանդ խեցեմարմնոց. խեցի. 4. պոյան պարզնոյ գիրքիւր (ջուառզաց). չէօմչէ եըրըփըրը, փորլորը. 2. պոչ կանոչը. փոֆ—. 3. պէնիչ պէօճէյի փապա—ղա—. 4. մապէնին էրւի փէօփէ—յի—նէ—այըքաճմէ չէօմչէ։

Tétanos, տեթանոս, ար. ճեացական ձգտուածք, կարկամութիւն ջղաց. պէնիրչէրէն ներրիչէյ փոչմաը։

Têtard, տեթար, ած. ահճապչուխ եւ ձկնակերպ ձագ գորտոյ. 2. ծայրահաս, գնդապչուխ ուռի. փոքրագլուխ էուվրըը. 3. փոքիչ էօխօտ ղօփ ղէփէչէ պէօյէ—տ։

Tétasses, տեթաս, էգ. յտ. ատինք ծուլացեալք եւ կախեալք. ներչէփէչ վէ սըըը ղէղէ։

Tête, տեթ, էգ. գլուխ. 2. անձն. ոք. գլուխ. այր. 3. կատար. ծայր. գլուխ. 4. հերք. գէտք. 5. միտք. հանճար. 6. գահերէց գըլխաւորութիւն. գահապչուխ. 7. եղջիւր (եզջերուի). 8. գլուխ. ակիզբն. պոչ. 9. փէչէ. ոտամ. փէչէմանէ. 3. ուճ. ղէփէ. 4. սալ. 5. փիւր. պէյն. ոփէ. 6. էլ, պէօյէ—տ էեր. 7. (կոյնէ) պատյնա—ղա—. 8. պոչ. պոչլամըզը։

— **couronnée**, պատկառար. իշխան. կապար. ծաղատար. ղոճափօր. փոպչըհ. հէ—փէմտոր։

Tenir կամ **Faire — à qn.**, ընդդէմ գառնալ. հակառակ կալ. փարչը չըէմտոփ, փօմտոփ։

Avoir qn. en —, առնել զոք նախանձընդդէմ, հակառակորդ. պէր բոփէոպէ, խոսէմ օլմտոփ։

Laver la — à qn., պատուհասակոծ, ատատկոկոծ առնել զոք. պէրէօչնէ փէոփէն պէղնէմ վէբրմէփ։

Lever la —, գլուխ ամբառնալ. հանդարձակիլ. պոչ փուչրըմտոփ։

Crier à pleine —, գոչիլ ահճահայն. պէ—ղէ—ն փո—չ վէղի էչ պոչըրմտոփ։

Jeter une marchandise à la —, կարի ծախծուառգնի տալ. փէփ ատճուառ վէբրմէփ։

Monter, Porter à la —, հարկանել, բուրել ի գլուխն. (չոթոպ) պոչ ատրմտոփ։

Avoir de la —, առնել ատուղջ միտս. մտացի լինել. 2. յամառ, խստապարանոց

ապահովական հողով. իշխանական. 3. հողապետ. ընտրության. 2. ընտրական. ընտրող. 3. ընտրական իրավունք (ձայնի):

Terrible, տե-ռի-պլ, ած. ահագին. սոսկալի. 2. զարհուրանալի. նողկանշան. 3. գձուձ. սղոտմելի. գօրգո-նճ. 2. ահեղ. 3. չկիսլուը:

Terriblement, տե-ռի-պլ-ման, ն. ահագին. 2. անհնարին. անչափ. սաստիկ. գօրգո-նճ ալը ընդդ լնլ. 3. ղոյնլնլ. հապճղդ. ինքրեն:

Terrien, ienne, տե-ռիէն, ռիէն, ած. եւ իգ. հողատէր. երկրատէր. կալուածատէր. գե-լի սահիպ. չնհինգած:

Terrier, տե-ռիե, ած. կամ **Papier** —, արձանագիր կամ ցանկ մանաւանդ կալուածոց սեծի վիճակի իրենք. ալը պետչե-ս մալիսեանէյ պողլը ալեն չնհինգրեն փեֆներէ, մաղդունաը:

Terrier, տե-ռիե, ած. որջ. խշտիք. գետնափոր. սոր. ին. նեը ասլըգտա հայվան ինչնե-նճնե-ս չո-գո-ած:

Terrière, տե-ռիե-, իգ. որջ կամ սոր ճապարաց. ապա ընավչանը ինի:

Terrine, տե-ռին, իգ. կճիճ. գաշխատրան. 2. ապգ ինչ կերակրոյ. (խառը) ին-վեճ. ֆո-գաեն ին-վեճ. 2. ին-վեճով փելէրուելը ալը նով ընաա:

Terrinée, տե-ռինե, իգ. գաշխատրան սի. կճիճ սի լի. ալը ին-վեճ. ալը ին-վեճ պո-լո-ած:

Terrir, տե-ռիր, ն. գալ (կրպչից) ի ցամաք առ. ի ճոտա արկանել. 2. հաստանիլ ի ցամաք. (ընտրելը) ո-մո-րըլուա իլլեն գորոյա չըգիմէ. 3. գորոյա, գըյըյա խանուլմէ:

Territoire, տե-ռիթո-ար, ած. վիճակ աերտուիթեան. սահման. երկիր. հող. կալուած իշխանի. հիւ-թ. էյո-լեն. ափորքեն. գիւ-լի:

Territorial, ale, տե-ռիթո-ռիալ, ած. կալուածոց. հողական. անպհական երկրի իմիք կամ սահմանի. ալը նահիյէյ խոխօք հավաքնի հիւ-թիւ-գեն պոյէր:

Terroir, տե-ռո-ար, ած. սրտ. անդ. գետին. երկիր (մշակելի). ֆենե խորի. ընդրած ֆոքճէթ խոր. ընտրած:

Terrorisme, տե-ռո-ռիզմ, ած. իշխանատիթիւն երկիւղի. սահակալութիւն. գօրգո-պո-րած հիւ-թ գենի. ֆօրգո-պո-րած գիւ-գեն. ֆօրճ ինչ պողլ գենի:

Terroriste, տե-ռո-ռիզդ, ած. պողչապան սահակալութեան. սահակալ. գօրգո-պո-րած հիւ-թ ֆոքեն. ֆօրճ ինչ պողլ ֆոքեն:

Terser, տե-ռսե, ն. երրորդ անգամ հերկել կամ մշակել. ֆո-լիո-նճի- պեֆա ընֆլ ան-րնե-ֆ:

Tertre, տե-պրը, ած. լինանակ. բլուր. բարձրանալ պակ. պողբէֆ. ընֆէֆ. ընֆէֆնճէֆ. պոյէր:

Tes, տե, բազմաթարմ **Ton, Ta** դերանունաց:

Tesson, տե-սո, ած. բեկորք խեցեղէն անօթոց. խեցի. ինչ ֆո-գո-ած չեռնէֆ էբրընըլը-լ:

Test, տե, ած. պղպեղ պարզեղէ գիրքոս (մեռապաց). մոթինին էրլէ ֆեօէը-յի-նի-այըրածոֆ չեօմնֆ:

Test, տե, ած. պղտեռան խեցեմարթոց. խեցի. պենէ պեօճէյէ ֆոպո-ըը-. ընտրելը պողլը:

Le serment du —, (առ Անգղիացիս) երդումն դատաւորելոյ գործոյ խուճիւն եւ գանձարանական արբոց. ինկլիզլեր պեյնինոփ պէր ֆոչ պին մոպոնինի ֆո-պո-լ եղինէ ալեն օլեն չհոտնը ֆոքինի:

Testacé, ée, տե-պռոսե,

Terrasse, տէ-ռա, ին. դար. գարաւտափ. 2. պատշգամբ. հովանոց. 3. միամհարկի տան. նիկք. տաստակի. տանեստան. ե. առաջին տաստիճան կամ վայրատափ ի նկատս. սէտփ. քաղաքի. 2. շահնիչին. փեօչ. ինիչրատուս. 3. փամ. փի-ղ փամ. 4. ըհատվիչրտի քեն ալաղը խախօտ իլ քաղաքի։

Terrassement, տէ-ռա-ջ-մոյ, ատ. կուտակը գհող. ըհօչրատ իշղմա։

Terrasser, տէ-ռատէ, ն. հողակոյտս, հողաչրկուրտ կանգնել առ արմով. 2. յերկիր կործանել. գգետնել. 3. աչրատակ առնել. ի կոր կործանել. փառէտ ատփատշեռ ըհօչրատ իշղմատ. 2. իչրէք ատրմատ. 3. քօրփատմատ. քռավէտ ինքնագործ փի-ղի-չրքատ։

Terrassier, տէ-ռատիէ, ատ. ար կրէ հող կամ յօրինէ հողակոյտս եւ գարաւտափս. ըհօչրատ ատփատչրշը. ատ իռատշը։

Terre, տէռ, ին. երկիր. գետին. երեսք երկրի. 2. հող. 3. կաւ. 4. աշխատհ. գաւառ. երկիր. 5. կալուածք. վիճակ. 6. գերեզման. 7. յատակ. իչր. ղէմին. իչր իի-ղի-. 2. ըհօչրատ. 3. ին. ղէօմչէտ ըհօչրատը. 4. ցամաքի. ճրմչէտի. 5. փի-լ. ատփատրի. 6. մեղաւ. 7. քարտ։

A —, Par —, յերկիր. ի գետին. իչրէք։

Remuer ciel et —, գամենայն հնարս հնարել. ինձնափն ին ինքնի իրմէտ։

Prendre —, հաստնել, եղանել ի յատակ. քարայս իչրըհչմէտ, ղըփմատ։

Faire perdre — à qn., ապի ի քերան առնել գոք. պնրիսնին ապղըձը քափմատ։

Aller — à —, գափամբք քերել. ելեյը ատրտ ինիմէտ։

Terreau, տէռտ, ատ. աղբահող. բուսահող. փելէելը ըհօչրատ. ֆիրան ըհօչրաղը։

Terrein, Terrain.

Terre-neuvier, տէռ-նէռվիէ, ատ. նորգաւառացի. ձկնորս կամ նաւ՝ որ երթայ ի նոր գաւառ կամ ի **Terre-neuve,** յորս բրտաձկան. պոփոլ պօլըղը ըհռ-իմտ իղին թիէր-նէռվ փերփէլերի երկրնփոփ ինրին պօլըփիը խռխռտ ինդ։

Terre-noix, տէռ-նռտ, ին. գետնառկատակ. գետնընկոյզ. պէլպռտ. խռպան ատրմռտոզը։

Terre-plein, տէռ-բլէյն, ատ. հարթ երեսք հողաչրկոյ. 2. ատմատչրտուր. ռերփին փի-ղ էի-ղի-. 2. փէվռլը ռերփ։

Terrer, տէռէ, ն. յօրինել իւր ար ընդ հողով կամ փորկրով գհող. ըհօչրաղը փռչրտ էերնփնէ ին ի-փմատ։

Se —, ֆ. զօդիլ, ծածկիլ ընդ հողով. 2. ամրանալ յետկոյս հողաչրկոյ. ըհօչրատ ռլիընռտ ինչլինդէտ. 2. ըհօչրատ ըռպէտ ատրընռտ մեղնրի-չլինդէտ։

Terrer, տէռէ, ն. լնուլ, քարձրացուցանել հողով. նորոգ հող արկանել զծառով. 2. ապիտակացուցանել (գչաքար). 3. ծեփել (գկիրպաս) կաւով ծածկի. ազաճլուրը էեօչի-նէ ըռչէ ըհօչրատ փօմատ. 2. (չէ-էր) պէյազլըմտ. 3. (փռռմաը) փռռատր էիչէ իչէ ռըվմատ։

Terrestre, տէռէսթռըփ. հողեզէն. 2. երկրաւար. 3. ցամաքային. ատտին. ըհօչրաղ պռյէր. ըհօչրատչը. 2. տէռնէռվի. իչր իի-չլինռփ ռլան. 3. փարայս ռի-ըհռալնէ. փարափան, իչրփին չըփան։

Terreur, տէռէռռ, ին. երկիւղ. ահ. զարհաւրանք. փօրփռռ։

Terreux, euse, տէռէռ, էօչ, ած. հազախառն. 2.

վերափոխություն, ար. խուսափող. խուսափած վերբեր։

Tergiversation, պերճիվերսասիօն, ն. խուսափանք. փախուստ. խուսափած. խոսել լեռ։

Tergiverser, պերճիվերսե, ը. խուսափիլ. խոյս տալ. խուսափած վերբեր։

Terme, պեռմ, ար. վախճան. կատարած. սահման. դադարակ. 2. ժամադրություն. ժամանակակից (հանուցման). 3. ժամանակ ծնանելոյ. ի կոմիտղ արձանագիր սահմանաց. 5. բառ. անուն. խօսք. առարած. օձն. նեղել. հարած. նեղանիւհա. 2. (կօտիկնեի) ծերևլեր. 3. զօրաբաժանք, փոքրաժանք վճռելը. 4. սահման. սինօր նիշանը. 5. լուծելի. սերձ. խրնիկա։

Termes, ար. յ. վիճակ. հանգամանք. պայման. կայ. հալ։

Termès, պեռմե, ար. սպիտակ կամ աշխարհասներ մրջիւն. պեյուկ եթերնեա։

Terminaison, պեռմինեզոյն, ն. վերջ. կատարած. յանգ. պինիմ. օձն. (լեռնկրն) սաճառ։

Terminal, ale, պեռմինալ, ան. ծայրական. գագաթանային. (ֆիլոսոֆն) սահմանական օլան, պինին (լինի)։

Terminer, պեռմինե, ն. կազմել զառհման. սահմանել. 2. յանգ. ի գլուխ հանել. կատարել. սինօր կնալ օլմագ. հարած օլմագ. 3. պինիմ. ինիմ։

Se —, յ. ի գլուխ ելանիլ. կատարել. 2. յանգել. պինիմ. 3. ոչիր լուրկրինն սահման, փաֆկինոթ (առ) օլմագ, (առ) առա պինիմ։

Termite, թ. Termès.

Ternaire, պեռներ, ան. Nombre —, թիւն երրեակ. երեքն. ի առյորը. ասիկ ալեան։

Terne, պեռնը, ան. մթին. նսեմ. անշողջ. աղօտ. սակաւ. պեռնանը. ծիլսըշ. պծնոթ. խավխիկ։

Terné, պեռնե, ար. երեքնական ի վիճակահանութեան. էնկնէօտա ինէրեն։

Terné, ée, պեռնե, ան. երեքմանեան. երեքթուական. ի պաճկլե. ի թօրլըշը։

Ternes, պեռնը, ար. յ. զոյգ երրեակ. պիս սիչ։

Ternir, պեռնիր, ն. նսեմացուցանել. աղօտացուցանել. նաւազեցուցանել զիսոյլիւն իրիք. անշողջ գործել. 2. աղարտել (զհամբաւ. առուք). ի տրտնիմոթ. պիտանել ընկոթ. 3. (—ս) զօրանե։

Ternissure, պեռնիսիւռ, ն. մթաթութիւն. աղօտութիւն. նսեմութիւն. պատնուշելոյթ. պեռնուշելոյթ։

Terrage, պեռաժ, ար. առաջնորդ պտղոց կամ բերոց մրգաբաժ. հանուած հասիկը, ծիսպուշելոյթ։

—, ար. սպիտակացուցանելն (գչաքար). (չէնէրէն) պէյուշելոյնա։

Terrain, պեռէն, ար. երկիր. արտ. հող. գետին. 2. հետք ամակի կամ չորքանի երկարաց. իսր. ընթերք. պիտին. ոչդան. 3. սինը ինչէնէ իսի։

Disputer le —, քաջ պատասանել. հատատատուն կալ. պչդանել տարաբաստ սեպհ ինի ի գալմիլ հանգավիրելն կինէ։

Gagner du —, տակաւ յառաջագիմ ի գործս լինել. ոչիր նլաւ նուալ նուալ նլերն կինէ։

Terral, պեռալ, ար. Հողմ գամաքաշատնէ. ի բաց ընթացքն նուն բնչնիւ։

Terraqué, ée, պեռաքե, ան. Le globe —, երկրագունա. հողագունա. ինչրէ նրդ։

մրցութեան սիրոյ · պէս պէս մրցողութիւններ կատարել ։

Tentacule, տընդաքիւլ, ար. զգայուն եղջեր միջատաց · պիծակ պատնաշտ ։

Tentant, ante, տընդան, անդ, ած · փորձիչ · 2 · յօժարեցուցիչ · դրգռիչ · հրապուրիչ · պէնէյնէի · 3 · խնիւ, արձ · պէնէյնէի · 3 · խնիւ · փորձիչ · պէնէյնէի · ընդերծուի եղեկի ։

Tentateur, trice, տընդատէօռ, տրիս, ար · եւ էդ · փորձիչ · պէնէյնէի · ընդերծող եղեկի ։

Le —, փորձիչն · սատանայ ։

Tentatif, ive, տընդատիֆ, իվ, ած · փորձիչ · դրդիչ · յօժարեցուցիչ · ընդերծուի ճանիկ ։

Tentation, տընդասիօն, էդ · փորձութիւն · 2 · յօժարութիւն · տենդանք · եղէա · 2 · խնիւ · արձ ։

Tentative, տընդատիվ, էդ · փորձ · ջանք · հնարք · 2 · ապային փորձ կամ ընդերք քննութեան սատուածիսատութեան · պէնէյնէ · ընդերծող · 2 · էլի լաճուկ եղ չրնկնան ։

Tente, տընդ, էդ · խորան · տաղաւար · վրան · 2 · պատրոյգ վիրաց · 3 · ուռկան · վարմ · ձուկ · լաքար · 2 · խարտ ֆինկիլ · 3 · ար · պատաք ։

Tenter, տընդէ, ն · փորձել · 2 · յօժարեցուցանել · մտաբերեցուցանել · 3 · հրապուրել, գրգռել ի մեղս · փորձել · պէնէյնէ · ընդերծող նիւթ · 2 · խնիւ · ընդերծուի · 3 · պէրծուի · ևնաճա օգնայ չալըչմաք ։

Tenture, տընդիւռ, էդ · օմեռ · տապատակ · վիժակ · պրահակ · խալը · եօրինի · լաթիվան ։

Tenu, ue, էդնիւ, ած · պահեալ · մշակեալ · յարդարեալ · 2 · պարտական · (էյի) պոէտըմըզ, սաքլանըզ · նէսնիը · 3 · ծոր ։

Ténu, ue, էդնիւ, ած · անօսր · նօսրք · ինձիր · նարին ։

Tenue, էդնիւ, էդ · գնամարտանի (ժողովոյ) · տեւանի · 2 · նստարէն, կամ հատատաստան ի վերայ ձիոյ · բարւոք հեծնելութիւն · 3 · հատատատութիւն · 4 · ձեւ, կերպարանք հանդերձից · զգեստ · պիջ պճնէնի վրէվրէ · 2 · ան ընդերծուի եղի պատրաստ · ինձիր պինդ · 3 · ծուխէդ · պէնէյնէ ընդերծուի · էտրար · 4 · ընդերծէ եղ · ֆինկիլ · բան ։

N'avoir pas de —, չունել հատատատութիւն · ծանծամիտ լինել · ծոբտըզ ընդերծուի · ան ան ֆինրնի պէնէյնէ ։ — de livres, հաշուեկալութիւն · տոմարակալութիւն · հնոտոֆըլըզ · պէֆթէրտոլըզ ։

Tout d'une —, միաչար · անընդհատ · ուրոք պէտնէնէյնէ · պէրէ պէրնի պէնէյնէ (ընդերծէլը) ։

Ténuité, պէնիւ-իդէ, էդ · անօսրութիւն · նրբութիւն · ինձիրէ · նարնէ ։

Tenure, էդնիւռ, էդ · հպատակութիւն (երկրի իրիք) · վիճակ, սահման տատատ · պիր չնէյնէնէնի հավէնի, ֆէլտրը ։

Téorbe, պէոռպ, ար · քամանի · պոպո պէոլ լաճուկ ։

Tercer, ր · Terser.

Tercère, պէռսէռ, ար · միջնորդ · արբոյ ինրէն · պնոնը ։

Tercet, պէռսէտ, ար · երեք կարգեան տուն երգոց միպատանաց · չէրի պէռէլէռ ։

Térébenthine, պէռէպէնթինի, էդ · բեւեկնի խիժ · ռետին · ընդերծնէնի ։

Térébinthe, պէռէպէնթի, ար · բեւեկնի · ընդերծնէնին ազգը · չերնիկ ֆըստը ։

Térébration, պէռէպրասիօն, էդ · ծակելը (գծատ վասն գնիժէն հատեցուցանելոյ) · (ատր ալ էդ ազգը) պէռլմէ ։

Tergiversateur, պէռժիվ-

գրաւել. ժառանգել. 3. ընալ. 4. պահել. 5. առ իւր անել. 6. բռնանգակել. առնալ. առնել. 7. կարճել. արգելուլ. Հաստատուն առնել. 8. Համարել. կարծել. 9. գաւառել. խաստովան լինել. 10. գՀետ գնալ. 11. կառաւարել, պահել (գԽոստուածմ). խոխրճել. ալշել. 2. հալէթ օլշել. 3. (Իւր) փալ. թաւրճել, խոխրճել. 4. ոշխլամաք. 5. վեհոգ խոնջեցուա խոխրճել. 6. ալշել ի աբդիան. 7. պահլ եմիլել. նուիել օլշել. գԱվլ խոխրճել. գաւրաւորճել. 8. գանձ եմիլել. 9. էքճուր եմիլել. 10. խոպլ օլշել. 11. (ոխօշխոնէ) խէթիլ եմիլել, խոխրճել։

— qn. le bec dans l'eau, *ջանկ յուսացուցանել. գայլ առճաւրճել։*

— qn. sur les fonts, *մնոր խօսակից լինել ընդ ումեք. պէրէնէյլէ խաթնէլեն ալօհդեմ եմիլել։*

Il a de qui —, *նման է ծնողացն. էվոքբինէ խաօտ վալէնէլեն պէհալէր։*

— lieu de qn., *ունել գաջոյ ումուք. պէրէնէլինէն էհէյնի խոխրճել։*

— prison, *կալ ի բանտի. հսպառ գալոշ։*

— chapelle, *լսել (գՀաճախայապետի) պատարագ. էնխոխրճա էհօրմէ։*

— un chemin, *երթալ գճանապարհ. էխինէ։*

— compte d'une somme à qn., *անգուցանել, գրել գգումար ինչ գրամոյ ի Հաշիւ ումուք. ալը գալալը պէրէնէլենէն հնօգալնա էհէյնէրմէ։*

— tête à qn., *Հակառակել. ընդդէմ գառնալ. գալը գառճալ։*

— pied à boule, *դեգերել, գբաղել. յոյժ. գայրէլի գնալ. օլշել։*

— dis discours, *ճառ արկեալ խօսել. խէնոպէրի եմիլել։*

— ; ե. յարել. մատանել. կռռել. 2. կախեալ լինել. յառոյ գալ. 3. գդէմ առնել. դիմակալ լինել. 4. կալ մեա առաջոց փոփոխման. 5. առնուլ. բռնանգակել. 6. ժուռվել. 7. տեւել. խոպ օլշէ. պէրիչէ. էռէգլամաք. 2. պէրէնէնէն առաւը օլշէ. էլէրէ էհշէ. 3. գալը գառաջնումն. 4. գեչիլէշէրէն գալշել. 5. առշամաք. 6. ինչլամաք. 7. ռայամնաք։

— pour qn., *ունել գկողմն ումուք. էհեկն ածել ումեք. պէրէնէնէն խառաքըը խոխրճել. պէրէնէնէ խառաճ էշէմաք։*

— bon *կամ* ferme, *դիմակալ լինել. գդէմ ունել. 2. պինդ, Հաստատուն կալ. գալը գալոշ. գալը գառճալ. 3. գալվի գառճալ։*

Se —, 1. *յարել. յէնուլ. ունել. 2. կալ. Հաստատեալ, պնդեալ կալ. նստել. 3. գաւրել. բնակել. կալ. 4. գաւանել. լինել. 5. լինել սպառնական. խոչէշմաք. գալոշ. խոխրճել. 2. գառաջ. գալվի գալշել. օխառճաք. 3. առիթ օլշել. գառաջ. 4. գալոշլամաք. օլշել. 5. գօրէլա, ռայիչ օլշել։*

Se — sur ses gardes, *անձնապահ լինել. գգուշանալ. առէշմաք։*

Tenon, *դշնօղ, ար. ծխնի. սեպ. երիվճ. բեռնէ. էլէվէ։*

Ténor, *գինօ, ար. վերնաբաժին. Հառնէյէրէ գալը ալօքեն ածա կելեն էէրէրա։*

Tension, *գօյ-նօղ, եբ. ձգաւուն. պրկուն. էերիվ, եւ. էերիլէ։*

— d'esprit, *ջան. փոյթ. գբաղումն մտաց. ճահգ. գայրէլի. էնէպոյէնա։*

Tenson, *գօյնօղ, ար. պայքար բանաստեղծական ի*

կուղ · փափուկ · 2. փանուկ · գիրգ · 3. մատաղ · դալար · 4. տակար · անգօր · 5. սիրուն · քաղցր · 6. գիմած · գործվածից · խոհրճած · 2. նազկ · 3. տեսրգեր · ներկ · 4. փայտըշուշ · ղոխ · 5. ոեվ֊ւ֊ներօշ · 6. ներհիւղ ։

Être — aux mouches, վինել յայժ ընդմուտաւար · ներկ ըսփոփ · ինձինձել · վեր վերայ ուշմամբ ։

—, եր. գուխ · սէր · հաճոյական ։

Tendre, գործ, ն. լարել · ձգել · ձգտել · 2. պարզել · տարածանել · լայնել · 3. ձգել · կարկառել · երկայնել · 4. յօրինել, զարդարել, ծածկել օմոցօք եւ սրահկօք · ներսի · ներսից · 2. ուշմամբ · սէրեր · խայտի · 3. ողջմիտ · 4. խուլը ներսիս · խոշոյտ տիւրներեր ։

— un piége, թակարդ ձգել · դաւ գործել · պատրաստ ներսից ։

— les bras à qn., ձեռն տալ · 2. խնդրել թիկունս · եւ ողջմիտ · ներսիս · 2. ներսիս նիմիտ ։

Avoir l'esprit tendu, միտել յայժ զբաղեալ · ղայեի մէջ գործ · օյմտ ։

Style tendu, խիստ ատացած · սերի ներիւղ ։

—, ն. հանել · ածել · տանել · 2. ձգել · ուղղել · դիմել · (ներ.) ղբճմտ · ներհիւրսիս · 2. մեյնի օյմտ · վարմտ ։

Tendrelet, ette, գործըճլի, եր, ած · փափկիկ · նազնիտիկ · զարիցիկ ։

Tendrement, գործուճուն, ն. կիրմագութի գորովով · խանդագտաւանօք · 2. փափկա · ներ հաճոպեսի իւր · րիւիցիկ իւր · 3. զարիցիկ ։

Tendresse, գործութ, նե. գութ · խանդագտաւութիւն · գորովք · րիւիցիկ · հաճոպեսի ·

Tendresses, նե. յ. գտաւանք · փազաքչանք · օնչամ · խոշ ներանման ։

Tendreté, գործըճութ, նե · կակղութիւն · դալարութիւն · ներհիւճնէ · ներիւճնէ ։

Tendron, գործօն, ար · խաւարծի · մատաղ բողբոջ · 2. մատաղ ածառ · նազկ, տեօրեր ֆիլիզ · 2. տեօրեր ներ֊ զորիկ ։

Un jeune —, աղջիկ մանկամարդ · աղջկամարդ · կնճ գընդ ։

Ténèbres, գնեգործ, նե. յ. խաւար · աղջամուղջ · 3. տգիտութիւն · կուրութիւն · մոլորութիւն · 3. տխուր տրտմութիւն · 4. մոռացութիւն · 5. անյայտութիւն · գործուիլ · 2 · գիմեզիւ · տեօրիներ · ներիլիս · 3 · տգիտութիւն · 4 · ատնոգործ · նեռան · 5 · գեւիներիզիւ ։

Ténébreux, euse, գնեգործ, ներ, ած · խաւարին · խաւարչուտ · 2 · անյայտ · 3 · տխուր · թաղծալից · գործուիլը · 2 · գեւիներիզ · 3 · տգիտ · գոռոզներիլ ։

Ténement, գնեմընտ, եր. գոյք հողատէրական · մալ գործ չիֆիլիկի ։

Ténesme, գներեմ, եր. թանգ · խիմք որովայնի · տգ · իւ ազրաը · ատնը ։

Tenettes, գընեգ, նե · յ. ունելիք կամ աքծան քարի երիկամանց · հատուիը նուսներ տիւրը ընդարձակ ածիլ ։

Teneur, գընեօր, եր. — de livres, հաշուեկալ (մասնատնական) · հիւոգործ · գեֆիներօր ։

Teneur, գընեօր, նե · քանդակութիւն · պատճէն · իւ ներգտի · ներներ · հաշուան ։

Ténia, գներ, եր. երեզ որդն · գաղբոտիւորտ գիր նեվ ներոտը վի ատրան գործ ։

Tenir, գըներ, ն. ունել · բռնել · 2. ատացեալ ունել ·

դարձնել ինչ հանդստանալու կամ հանդարտուս. փոռնալով վոխելը փավրտոխ. 2. ինչ գնոռ իլխոխ։

Prendre le — comme il vient, պատրաստվել զանձն ժամանակի. չխռովիլ ինչ ի դիպաց. վոխելոռ սոյտոխ. հիչ ոչիր լեյոչեն բռհոխոռըդ ելմտոխ։

A —, ած. ի ժամու. ի պատահ ժամանակի. 2. ցառհմանուալ ինչ ժամանակ. վոխելոռ. 3. պէր գնոռ իլխոխ։

Au même —, կամ **En même —,** ի նմին ի միում ժամանակի. ի միասին. պէր վոխելոռ. պէրոռեր։

De tout —, հանապազ. ցանկ. պոյխ։

De — en —, } ած. ընդ ժամ.
De — à autre, } մանակս ժամանակս. երբեմն. պոչը պոչը։

En — et lieu, ի դիպաղ ժամու եւ ի պատահ տեղւոջ. վոխելոռ վր գնոռոխ էէրոխ։

Tenable, ած. ամուր. պահպանելի. 2. հանդուրժելի. դիւր. ձեռնէրնէ. մուհոխելոռը գնոմին. 3. գոռրոռլոռը, բռհոխ (էէր)։

Tenace, ած. մածանող. 2. ճղճիմ. կցիր. կծծի. 3. յամառ. խոխելիոռն. 2. խելչէչ. 3. ինոպիը։

Mémoire —, հատատուն, զօրաւոր, անմոռաց միտք. գովէ, գոռվնէրնէ, առնոռմոչ ֆէրէր։

Ténacité, գնոռթիւն, էէ. մածանողութիւն. 2. ժլատութիւն. կծծութիւն. 3. յամառութիւն. խոխելիոռնէէ. 2. խելչէչէէ. 3. ինոպ։

Tenaille, գնոյլ, էէ. աքծան. ատելիք. 2. միրատակերպ պատնէշ. ֆըռոռճ. փէլպէրին. 3. մոխոռ նռոպիոռը։

Tenailler, գնոյլէ, ած. ատանջել հրացեալ աքծանօք. ֆըշմըշ փէռնէրնէռ էէ էոխոնճ վէրմէ։

Tenaillon, գնոյլէօղ. ար. մատհպանէ պատնէշ. նէրմէռ նռոպիը։

Tenancier, ière, գնոռղէր, էէռ, ար. եւ էէ. հարկատու ետէ կալուածոց. երկրագործ կան մարձակալ. վէրնէ վէրնէն մալփռանէ առհէպէ. էոխելոռ վնոռ (գռոչ, հոյլեն) ավլոմ։

Tenant, ante, գնոռղ, անէ, ած. **Séance tenante,** յընթացս ժողովոյն. ոչ էռ — բռոընոռ։

— , ար. դիմակալ. 2. պաշպանող. գռոչը գռոռն. 3. հիմայհնդէ. գոյռբռոճռ։

Tout en un —, կամ **Tout d'un —,** միայար. կէց ի միանա. առանց ընդ մէջ հատանելոյ. ոչիր ոչրնէ ոչնէչէէ. ուռուընոռ պաչէռընոռ ֆէռհոյէրէէ։

Les tenants et aboutissants, ռ. ✓**Aboutissant.**

Ténare, գէնռռ, ար. առարատ. անդարանալ. անդունդ. ափար. ճէհհնէմ։

Tendance, գռոնոռ, էէ. հակուածք. ձգտուածք. ուղղութիւն. միտումնաւորութիւն. դիտաւորութիւն. հոյլ. էէրնէճահ. ընէվնէճնէհ։

Tendant, ante, գռոնոռ, անէ, ած. միտալ. ձգտալ. ուղղալ. հոյլէէ։

Tenderie, գռոնըռէ, էէ. որս թակարդիւ. գռոչով ընռ (գռոչ, հոյլեն) ավլոմ։

Tendeur, գռոնէռ, ար. ատիչ. առարծանօղ. կախօղ. 2. արտարդ թակարդող. արտպատրաստ. (խոլը) ակրէն, առան. 3. գռոչէ գռոռն. գռոչով ընռ (գռոչ) ռնոռռն։

Tendineux, euse, գռոնէնէռ, էռ, ած. ձգտառուտ. ներդաւոր. ֆընըրռոֆլը։

Tendon, գռոնռ, ար. ձգտան. նեարդ. ✓մազ. ֆընըրռոֆ։

Tendre, գռոնռռ, ած. կռ—

վիւսարկուլ. ասէքնըքը. սէըլ-
լը. իլինփոլլը. 2. ֆոբրլի.
ժի-լայը. 3. ինբլինիգլի ալ-
բոլը. նբբէըլը:

Tempérer, պոյֆեռե, ն. ամոքել. նուազցուցանել. բարեխառնել. 2. կարճել. ի չափս ածել. իլինփոլ կնո-ջէ. ժի-լայըմլոմէ. 2. կռո-ւին, զսպել կնոջէ:

— **sa bile**, կարճել, ցածու-ցանել զբարկութիւնն. կո-ւէ-ւինէ կնոբբըջէ, զսպել կնոջէ:

Tempête, պոյֆէթ, է. փոթորիկ (ծովու). մրրիկ (հողմոյ). 2. հալածանաւմն. 3 ապստուկ. խռովութիւն. 4 անձկութիւն. վիշտ. ֆօր-ճոռնա. ֆոյ. 2. զո-լ. 3. ալիւ-ալիւ-ւ. վերվեր. 4. աբէլեկն:

Tempêter, պոյֆէթէ, ն. կատաղել. մոլեգնել. ապ-ստուկ յուզել. ապստակել. ֆռռռռբմէ. ջնջոճա կնոջէ. հայֆըրմէ:

Tempêtueux, euse, պոյ-ֆէթբե-ւօ, է, ուշ, ած. մրրկա-ծուփ. մրրկածին. զալփոն-ճըլը. ֆօրճոռնուլը:

Temple, պոյֆլը, ար. տա-ճար. 2. աղհեռան. ժողով. ֆապոֆրիւֆոհ. իլիւ-ւի. 2. ալի-ճիռան. հեյւիլ:

Templier, պոյֆլիէ, ար. տաճարական. հեծելազ վա-նական յմի. զարուբ պաշտ-պանել ուխտաւորացն յե-րուսաղէմ յերեսաց Սարա-կինոսաց. ժողովք ճոռնբ օ-զոռնոն ալֆոհ:

Boire comme un —, անյապ, անձրևի ըմպել. հոպոբըէլֆէ:

Temporaire, պոյֆօռե, ած. ժամանակաւոր. ժամա-նակեայ. անցաւոր. գնոռնէ. ֆէրլիճի:

Temporairement, պոյֆօ-ռէրըմոյ, մ. առ. ժամանակ սի. ալբ ար գնոռ իէլֆն:

Temporal, ale, պոյֆօռալ, ած. գլխոյ ծամերիայց. ի մո-րուաբձակս. գնոռ պոլըռռ իախօպ ֆռռլոֆ ֆօգռռնա պոյֆբ:

Temporalité, պոյֆօռալի-պէ, է. աշխարհական իշ-խանաւթիւն, պատուրաւ-թիւն (Տպիսկոպոսի). ֆէլէ-գռռնա ֆէռոպ ալ-լէռնոպ վոճլռռ օգռռն պէռռնէվէ հէ-ֆէ-ալֆլ իախօպ ֆռպբլբէ:

Temporel, elle, պոյֆօռէլ, ած. ժամանակաւոր. ժամա-նակեան. 2. աշխարհական. ար գոբ գռռ-բէբ. ֆէլէճի. 2. պէռռնէվէ:

—, ար. մասաբ կղերիկոսի. 2. աշխարհական, ժամանա-կաւոր իշխանաւթիւն (ժա-պատարաց). ֆէլէլ ֆէլէրէ. 3. (ֆոպէլհլուբն) ռռմ-բէ պէռռնա հէ-ֆէ-ալֆլ:

Temporellement, պոյֆօ-բէլբմոյ, մ. առ. ժամանակս ինչ. ար գոբ իէլֆն:

Temporisation, } յապա-
Temporisement, } գաճ. ֆէռռնէ-պոյֆօռէլբմոյ, ար. } ֆէռռնէ-ալֆլ. հէճէֆալֆ:

Temporiser, պոյֆօռէլէ, ն. յապաղել. պատահ ժա-մու ակալ. ֆէճէֆիլէրալֆ. պէ-ռռոֆոպ վոճլռռ պէֆէլբալֆ:

Temporiseur, պոյֆօռէ-լբօռ, ար. յապաղող. ֆէճէֆ-իէրէճի:

Temps, պոյ, ար. ժամա-նակ. 2. յապաղումն. 3. ժամ դիպող. պատահ. 4. օդք. ժամանակ. 5. գար. ժամա-նակ. 6. ժամանակ (յերես-ժըշտութեան). 7. ժամա-նակ (բայի). գնոռն. վոճլռ. 2. ինքնին. 3. ֆռռլռռն. պէ-ռռոֆոպ գնոռն. 4. հէվռռ. 5. ար. գնոռն. 6. (ճռռլֆէբոբ) վերն, ինքռպ. 7. գնոռոն ֆիէլ:

Tuer le —, ժամանակս լինել. վոճլռռ ֆէլէրալֆ:

Prendre son —, պատահ ժամ բռռն հարկանել. 2.

հետևեալ (գործի)· յետիոր հետևականի· ստորադաս յետոյնշեցեալ պարբ։

Télescope, տելէսքոփ, ար· հետադիտակ· աչքարկ։

Télescopique, տելէսքոփիք, ած· հետադիտական· աչքարկի իբր յետոյնշեցեալ նմանող բառից օգտական։

Tellement, տելլըման, գ· այնպես· եօյլէ։

— que, այնպես զի· որպես զի· եօյլէ ի։

— quellement, գ· այսպես եւ այնպես· միմիանց ինն· նեօյլէ զեօյլն· օգնօ գործէ։

Tellière, տելլիէր, Papier —, քարտէս աղերսագրոց· ազնիւ քարտէս· արտաքին ի ներքնագիր։

Telline, տելլին, իգ· ազգ ինչ գաղտակրի· պէս նման գաղտակրելոյ պէսինչ գեօղեկի։

Tellure, տելլիւր, ար· մետաղ ինչ· պէս նման մարի։

Téméraire, տեմերէր, ած· յանդուգն· ժպիրկ· խառնիխուռն· ներքնազգած· պոռնիկ։

Témérairement, տեմերէրման, գ· յախուռն· առանց խորհրդոյ· յանդգնագոյնս· 2· յանիրաւի· ոչ ներելով· ոչնախընդրելէ իւր։ 3· նահապետ երէց։

Témérité, տեմերիթէ, իգ· ժպրհութիւն· յանդգնութիւն· անխորհուրդ համարձակութիւն· ոչնախընդրելէ առաջնորդելէ։

Témoignage, տեմուանյաժ, ար· վկայութիւն· 2· նշանակ· ընծայութիւն· հանդէս· չերմարերի· 2· նշանակ· տեսլական· խոսք։

Témoigner, տեմուանյէ, ն· վկայել· 2· յուշանալ· նշանակել· չերմարերի երկիր· 2· ցնծութեամբ· խոսք երկիր։

Témoin, տեմուէն, ար· վկայ· 2· նշանակ· առհասարակ· հանդէս· 3· առաջ· ակառաջս· չերմարեր· 2· նշան· խոսք· 3· ոչնախընդրելի ներքնագիր։

— ce que dit Aristote, ըստ վկայութեան քանից Արիստոտելեայ· Արիստոթելեան ոչնախընդրելի չերմարերից։

En — de quoi, ըստ վկայութեանն որոնց չերմարերին։

Tempe, տանբ, ար· քունք· մտրուարձակք· գլուխ ծնօտից կամ ծամելեաց· չինն պոչը· ետնոտ իսկոյն։

Tempérament, տանբերաման, ար· կազմած, յօրինուած, խառնուած մարմնոյ· 2· բնութիւն· 3· միջին ճանապարհ· չափ· հնարք· ծպտ· 2· իսոպիսի· 3· օգնօ ետն· գործոյ· կիներոյ· չրիւ։

Avoir du —, միասպոյն ի մարմնաւորութիւն լինել· չերհվերին, լիշոյ չերնեքնոյն կիներ մեկնչլի օշտ։

Tempérance, տանբերանս, իգ· միասանութիւն· բարեխառնութիւն· զգաստութիւն· 2· ժուժկալութիւն, պարկեշտութիւն կերակրոյ· կինոյ· 2· ներհիւծութիւն։

Tempérant, ante, տանբերան, անդ, ած· ժուժկալ· զգաստ· բարեխառն· ցածուն· 2· ամաչիկ· ցածուցիկ (գեղ)· կինոյ ետքեր օլոն· ներհիւծաբար· 3· հլուպ, չնորհաբեր, ետնոյն եսնէն (նշ)։

Température, տանբերատիւր, իգ· ամաչախառն խառնուած օդոյ· ամաչախառն օդոր· քաղցրաչախառնութիւն· քաղցրախառնութիւն· 2· աստիճան ջերմութեան· հաւասարակշռութիւնի, խառնիճի, համեմատութիւն· 2· ամաչախառն ներհիւծութիւն։

Tempéré, ée, տանբերե, ած· զգաստ· խորհրդական· ժուժկալ· 2· ամաչախառն, քաղցրախառն, բարեխառն (գօտի)· 3· ամաչեալ· չա-

ի՛ֆ. արուեստաբանութիւն. վե՛ֆի առնաւոր:

Technologique, տեխնոլոգիական, ած. արուեստաբանական. վե՛ֆի առնաւորապէս:

Te Deum, տէ տէում ած. պիեզ Աստուած. երգ յինչ գոհութեան. ընդդիմակ երգը:

Tégument, տեկիւման ած. ծածկոյթ. 2. փաճոկ. կեղեւ (ընդոյ, ցորենոյ). երկրի- 2. (պոպի՛, պուլպայ) էպոպուլ երակաւոր կաշին:

Teignasse, տ. Tignasse.

Teigne, տէյնը, իգ. գազանութիւն, քոս, կերպ գիսոյ. գանգաւութիւն. 2. քոս ծառոց. 3. քոս, փուտ ամպակի. 4. ցեց. փերևիփ. 5. ազահ առյուծ. 6. որ ընդունակ չունիցիր փեյտաւելու երեսփոխան. 4. ին-վի:

Teignerie, տէյնը-ի, իգ. գանգառոց. հիւանդոտոց գոդեացն գիսոյ. փերևիտի:

Teigneux, euse, տէյնէօ, էօզ, ած. գանգ. քոսոտ գըլխոյ. փերև:

Teille, տէյլ. իգ. կեղեւ կտաւոյ. փոճոկ կանեփոյ. փէյնէ, փէյնէվէր գուգուշ:

Teiller, տէյյէ, ն. կեզեւել զկանեփ. գաւազանել զիմիցս կանեփի. փէյնէվէրին, փէյնէյին գուգուշոնու ասյոմէ, ընէվէրին այբրմէ:

Teindre, տէյնդր, ն. ներկանել. գաւնաւորել. գաւնել. պոյալոմէ. բնէ վէրմէ:

Teint, տէյն, ած. նորոգներկութիւն. ներկուած. 2. գոյն երեսաց. պոյ. պոյոմ. 2. ին-ը բնոյ. պէնը:

Teinte, տէյնդ, իգ. նորոգրանգ. գոյն. 2. իմիմիս կերպարանք. նշմարանք. պոյ. բնէ. 2. նիլոն:

Teinter, տէյնդէ, ն. ներկանել. գաւնել. պոյալոմէ:

Teinture, տէյնդիւր, իգ. ներկ. 2. գոյն. երանգ. ներկուած. 3. երփնաւիշ. գաւնաւոր ջաւր քժշկական կամ բնագիտական. 4. իմիմիս ինչ ատզեկաւթիւն. 5. նշմարանք. կնիք. հետք. կերպարանք. պոյ. պոյածըլորըն ասուս պոյսը. 2. բիճ. 3. պոյը իլոճ ասյս. 4. պէր ազ ալինուլըէ. 5. նիլոն. խոբր:

Teinturerie, տէյնդիւրի, իգ. նորոգներկութիւն. պոյածըլըէ:

Teinturier, ière, տէյնդիւրիէ, էր, ած. եւ իգ. նորոգներկ. պոյածը:

Tel, elle, տէլ, ած. նոյնգաւնակ. այնպիսի. նմանի. 3. այս անուն. այս ինչ. այն ինչ. այն նիշ. 3. նոյնպէս. այնպէս. էօյլէ. պէնպէր. 2. ֆէլոն. պոս. լոս. օլ. 3. էօյլէ:

Tel quel կամ **Telle quelle**, ած. այսպէս եւ այնպէս. չափ ինչ. չէօյլէ պէօյլէ:

De telle sorte, que, կամ **En telle sorte, que**, այնպէս զի. էօյլէ փէ:

Gens tels quels, խառնիճաղանճ մարդիկ. ռասխկք. պոյոզը ընոֆըմը ապոմլոր:

Telle vie, telle fin, քաւ կենաց եւ վախճան. էօմրնոսըլ ըս էօլէ-փ- պէ էօյլէ:

Télamons, տէլամոն, տր. յէքաւակիր արձանք. ասլոզ էխօօ փէրէփ պուլըզըլնու պէ-ոնէփ օլոն էօնմ ընովէրլէր:

Télégraphe, տէլէկրաֆ, տր. հեռագիր. ընէկրոֆ. փէ-րնէ-վէչի:

Télégraphie, տէլէկրաֆի, իգ. հեռագրաւթիւն. փէրնէ-վէչիի. ասզոփան էքզյլ էխօօ նէչանլ ապոյլէշմ ֆէնէի:

Télégraphique, տէլէկրաֆիք, ած. հեռագրական. ընէկրոֆիփ. փէ-րնէ-վէչիի:

Téléologue, տէլէոլոգ, տր.

Taupinée, **Taupinière**, թփ. հողակույտ խլուրդից · 2. բլուրակ · 3. թմբիկ · փոքրիկ-փոքրիկ փուչող երես-երեսը ծածկող · 2. պայքարել · 3. փուլ-լիլ։

Taupins, թռչուն, ած. յոգ. խրամափոր. անուն գնդի իրիք զօրացն Գաղղիացւոց առ ժամանակաւ կարծիսով եւիներորդի. խնդրել փոքր եւ մեծը։

Taure, թռ., իգ. երինջ. իգկին. դահճ եւ երես-լսամոլ պիլի պանա։

Tauréador, թ. Toréador.

Taureau, թռ., ած. յոյլ. 2. յոյլ աստեղատուն. պոռ. 2. եզի պէս։

Taurobole, թռ., ած. զոհ յլուց · 2. բագին զոհի յլուց. պոռ. փոր-պոռը. 2. պոռ. փոր-պոռը ծեղրալը։

Tautochrone, թռ., ած. ժամանակակից. հեղ-հեղման։

Tautochronisme, թռ., ած. ժամանակակցութիւն. հաւասարութիւն ժամանակի. հեղ-հեղման։

Tautogramme, թռ., ած. նոյնագիր բերդուած. բանաստեղծութիւն որոյ մէն մի յարանաձայն նոյնի եւ միով նշանագրով սկսանիցի. հեր լսաղիի պէ պէր հորթ իւր պաչանի չէր։

Tautologie, թռ., իգ. նոյնաբանութիւն. կրկնութիւն խմաստից. ինդրեր իւ. ինդրեր. պէր ծեղրալ պէր լսաղիի ինդրալ։

Tautologique, թռ., ած. նոյնաբանական. ինդրեր։

Taux, թռ., ած. գին տաւորալ կամ սահմանեալ. նիշ. 2. սակ տուկաց կամ չափ արժանի. 3. սակ. բաժ. նորը. ֆիլ. 2. ոճիր ֆայլը. ը նորը. թռչուն. 3. ինդ. վերի։

Tavaïolle, թռ., ած. սասան ժամեկաւոր ի գնել զօրհնեալ հաց (մա) կամ զմանուշն միտուելի. փոփոխ-փոխ. 2. ամենայն ինչ ի գնել եւ ի ծախել. 3. ամենայն ինչ ի գնել եւ ի ծախել։

Taveler, թռ., ած. պէս պէս յօրինել. պիտակ գործել. խայտաբարիս առնել. պերճ-պերճ։

Tavelure, թռ., իգ. պիտակ. պերճ. ալեհալեր։

Taverne, թռ., իգ. աշխարհաւանդ. կապուտանց. պանդոկի. մկրճանի. լքճանոց։

Tavernier, ière, թռ., իգ., ած. եւ իգ. կրպակաւոր. աշխարհաւանդիկ. մկրճանիկի։

Taxateur, թռ., ած. գնաքննող. որ գինս հաստատէ (համակաց կամ ծրարից կամ ծախուց գաստի). (փոխ-ոխ, փոխ-ոխ-ող) ֆիլ-ոխ-ող։

Taxation, թռ., իգ. հաստատել գինս. որոշումն գնոց. սակ. գնաքննութիւն. նորը. ինդ. նորը։

Taxe, թռ., իգ. սակ. գինս սահմանեալ ի տերութենէ. որոշեալ գնոց. նիշ. 2. հարկ. տուրք. բաժ. նորը. ֆիլ. 2. ոսկան. վերի։

Taxer, թռ., ած. սահմանել գինս. գինս արկանել, հաստատել. 2. հարկս ի վերայ դնել. 3. սահմանաւորել. մեղադիր լինել. նորը. ինդ. պերճ. ինդ. 2. ոսկան պրոֆ. 3. ֆլամոք. ոսկալմոք։

Te, դբ., դեր. քեզ. 2. գքեզ. ոսկո. 2. ինէ։

Tê, դբ., ած. հնոց վառօդալիր ականի. պոռ-ը պոլ-ոլ լուղմէն օճառը։

Technique, դերիկ, ած. արուեստական. անգիտական արուեստի իմիք. (լ-ոլ-ի) ոսկոսալ։

Technologie, դերիոլոգիկ,

—, ն. աշել. բաղնանաշ. ընդարձակել. աբխազ. լըղլըմ. նեղնեղնել։

Tassette, գոտեբրդ, ին բարձապանք. ի-ուլը ղըրհղ։

Tâtement, գաչքնոյ, ար. չօյափուռ. եւ նաև գօչանօս։

Tâte-poule, գաչք-ֆօա, ար. (չ. Des—). որ կամի զամենայն քննել եւ գնահել. ճգնաժիրս. հետաքրքիր. հեր աֆօֆ ինչ ինձ ինչ նեօրմե նեղնեն։

Tâter, գաչել, ն. չօյափել. հպել, գնահել ձեռաք. 2. ճաշակել. 3. գիտարձ առնուլ. փորձել. գօֆանօֆ. 2. նեղնեֆ. 3. գնդնեֆ։

— le pouls, գնահել զվիճակ. գիւն երակի. նադզա գաչնեֆ։

— le terrain, ունել (ձիով) արուեստ տկարս. (մեջն) գաճաճարբ ֆօ-վվնեֆնել օլճաֆ։

Tâteur, euse, գաչեօ, եօզ, ար. եւ նէ. չօյափող. 2. վարաժող. կասկածոտ. գօֆանան. 2. ֆօրբրդզ. ղնէ-ղնեֆնէ։

Tâte-vin, գաչ-վնէ, ար. գործի ճաշակելոյ գինի. գինեվան. ղնէրազ նոնըմա գաչաճաֆ ալնէ։

Tatillon, onne, գաչղնէօղ, օն, ար. եւ նէ. միմամուխ յամենայն գոյզն իրս. կրկտիչ. հետաքրքիր. ճղճասիրտ. հեր աֆօֆ ինեֆնէ ղնէյն նէնէ ինեքեն. այլ օյօն ղնէյնէրէ աբուլնէրբմնէնէ։

Tatillonner, գաչնէնօնէ, ն. միմամուխ լինել յամենայն գոյզն իրս. լինել ճըղճաճասիրտ, կրկտիչ. հեր ղնէյն նէնէ ինէրնէ. հեր աֆօֆ ինեֆնէ ղնէյն ֆօբզնաֆ։

Tâtiner, գաչնէ, ն. բաղազամ անգամ չօշափել. ղեֆ ղերրե գօֆանանաֆ։

Tâtonnement, գաչօնէմ, ար. խարխափումն. խարխափանք. եւ նէ նօեչմա։

Tâtonner, գաչօնէ, ն. խարխափել. առ խարխափ գնալ. 2. վարանել. տարակուսանօք գնալ. ճփնել. նօեչմաֆ. նօեչղնաֆ նէնէնէ։ 2. ղնէ-ղնէնէնէ։

Tâtonneur, euse, գաչօնէօ, նօզ, ար. եւ նէ. խարխափող. 2. վարանօղ. նօեչղնաֆ. 2. ղնէ-ղնէնէնէ։

Tâtons, գաչօղ, Ա —, ն. առ խարխափս. 2. երկմտութեամբ. վարանելով. նօեչղնաֆ. 2. ղնէ-ղնէ նէնէ։

Tatou, գաչու, ար. գօաերէ. անասուն ինչ գօաեւոր. ղեր ոզղ գաուչէնը հղվնէ։

Tatouage, գաչուաչ, ար. պեսպես, երբեմն երբեմն նկար մարմնոյ. գեր կուեալ ի վերայ մարմնոյ. վէրք. 2. նկարելն պեսպես նկարս ի վերայ մարմնոյ. հաճի նէչանը. նալ. 2. հաճի նէչանը նէնէ. նալ ելուծ։

Tatouer, գաչուաչ, ն. գունաւորել (զմարմինն) պեսպես նկարաւք. առնել վէրս կամ գեր կուեալ (ի վերայ մարմնոյ). հաճի նէչանը նէնէ. ոչնչանալ ալնէ։

Taudion, գօչիօն, ար. խոպոպ։

Taudis, գօչի, ֆ խղկի. խրճիթ. յոռի առան. ֆօչնալ գօ. ֆնէնա նէվ։

Taupe, գօֆ, նէ. խլուրդ. 2. այսուհետեւ ինչ գլխոյ. նէնէ ուչանը. ֆօօնէգնէ. 2. ղեր նէվ գալ սօբա։

Taupe-grillon, գօֆ-ղնէչնէօղ, ար. ձպուռն խլրդական. ղեր նէվ ալօնօս գնօճկչէ։

Taupier, գօֆնէր, ար. որսորդ խլրդից. ֆնօղնէգնէ ալնէրը։

Taupière, գօֆնէ, նէ. ակամաս խլրդից. ֆնօղնէգնէ ֆօֆանը։

Tarot, տառօ, ար. աստուածրանձային գալարափող. պատ ախտալը ընդունա։

Tarotė, ée, տառօփէ, ած. **Cartes tarotées**, քարտէսք խաղալ կրկնանիշ իմ իկատքը. ապիտալնփա էէր ընի-ըւնի- նէշան օլան օյառն էնառղըտը։

Tarots, տառօ, ար. յէ. առաւակ. եւթն ապրգայի խաղ. խաղ ինչ քարտիսի եւ քարտէս նորա. պէր նէվ էնառղըտ օյառնառ վի օյառն էնառղըտը։

Taroupe, տառուպ, էգ. մաղ քաւանալ յաչատիչա կատ ընդ մէջ յօնքց. էէր տալ ապիտալնփա պէրնէն գըտը։

Tarse, տառս, ար. վերնատիաւի. վերին երկաք ատից. 2. մագիլ. մատն ատից ճուշնաց կից ի մագիլան. օյառ ընարտղըտը։ 2. գառղար օյառղընփա ընդնալս պէրնէրէէ գարդս։

Tarsien, ienne, տառսիէն, ենն, ած. վերնատիաւի. օյառ ընարտղըտղընա գօյէր։

Tarsier, տառսիէ, ար. երկնատրան պարկերէ. պէր ոչ հայվան։

Tartan, տառտան, ար. ատասպան բնչ բրդեայ գոյնագոյն գնգառկօք. պէր նէվ էէնափէն գառմալ։

Tartane, տառտան, էգ. նաւ բնչ. ընարտիս. պէր նէվ կէտ։

Tartare, տառտառ, ար. տարտարոս. ահնգարտահէտք գժոխոց. 2. ապատաւար հնծնելոց արքաւնի. ասփար. 3. փարչահ գառէրէնէն պէլըտըտնա էզլիմէն ենփէն ալլահ։

Tartareux, euse, տառտառէ, ըզ, ած. գինեքարտան. փրտախատան. ապրնատլա։

Tartarique, տ. Tartrique.

Tarte, տառտ, էգ. կառապ. պան. քաքար. չէփէրճիլէրփ պէր նէվ ընիլը էառ էէր. ընարտիս։

Tartelette, տառտըլէտ, էգ. փոքրիկ պան. ընարտիճէգ։

Tartine, տառտին, էգ. չէրար, պատառ հացի օծեալ (կագաով). (ընէրէ ատալը) պէրըփ-ըւնի-չ ենէնէ գիլէփ։

Tartrate, տառտրատ, ար. գինեքարտայի. ընըմ ընարտիս։

Tartre, տառտր, ար. գինեմրտար. գինեքար. 2. ապատատանց. չէրատ ընարտիս. ընըմ ընարտիս. 2. գիլէգէրէ։

Tartrique, տառտրէք, ած. գինեքարտան. ընըմ ընարտէ։

Tartufe, տառտիֆ, ար. կեղծաւոր. կերպարանաւոր բարեպաշտ. փանաֆըէ. ատարեան գահիպ։

Tartuferie, տառտիֆըրի, էգ. կեղծաւորութիւն. կերպարանաւոր բարեպաշտութիւն. փանաֆըէլըէ. ատարեան գահիպլէէ։

Tartufier, տառտիֆիէ, չ. կեղծաւորել. բարեպաշտութիւն կերպարանել. փանաֆըէլըէ էրինէ. գահիպլէէ էրինէ։

Tas, տա, ար. կոյտ. չէղէլ. դէզ. 2. ամբոխ խառնած. 3. փոքրիկ տալ (ատկերպրծաց...). ընըլըն. փիճ. 2. փիճ. գալատալըէ. 3. փիչիփ ենօր։

Se mettre tout en un —, կծկիլ. ընօր ընօփ օշմէ։

Tasse, տաս, էգ. ատչառ. ճաս. նուագ. բաժակ. ճաս. ֆինճան. փատկահ։

Tasseau, տասօ, ար. չէրատ փայտի ի ներքոյ ծայրիցդ տարակի. բաճի ատիլարը ալինըն տգէռիկ կիպ ֆռնատլան օգտան գատալէ։

Tassee, տասէ, էգ. բաժակ մի. ճաս մի լի. պէր ֆինճան. պէր ճաս գօլատ։

Tassement, տասըմէ, ար. գնատկէն. փլատմա. կնօփմէ. ընըփըլմա։

Tasser, տասէ, ն. կատալ. ընըշմէ։

—, անք. անձուկ ունել. փա-
փաքել. չկարել հանգարտել.
արդի-ութ օշոտ-վոթըն ա-զա-ն
ինօրի-նի՛ր. գոյանամամոք:

Tardif, ive, գա-ր-փ՛ի՛ֆ, իվ,
ֆ՛. անագան. 2. յաստ. 3.
(պատուղ...) անագանահաս.
ինճ. 2. խավել. 3. ինճ խնի-
շին. ոճն ին-րֆանգա:

Tardivement, գա-ր-փիվ՛ֆ-
մո՛ն, ին. անագան. յաստ. ինճ:

Tardivetė, գա-ր-փիվ՛ֆ՛ր,
ֆ՛ր. անագանութիւն. հա-
ստանելն անագան. ինճիւմ.
ինճ խնի՛ֆ՛մ:

Tare, գա-ր, ֆ՛ր. նուա-
գութիւն. վնաս. 2. թերու-
թիւն. պակասութիւն. 3.
կշիռ առօթոց. ապրակ. ֆ՛ւ-
ուի՛ւ. գործ. 2. ֆա-ա-ար.
ֆ՛ւ-ի՛ւ. 3. գա-ր:

Taré, ée, գա-ֆ՛, ֆ՛. ապ-
ականած. 2. անուանարկ.
պօղա-լմա-լ. 3. ապը, լանը
պօղա-լմա-լ:

Tarentelle, գա-ա-ի՛գ՛ել, ֆ՛ր.
ատրնատական պարը. պէր
նի՛վ խօրա:

Tarentisme, գա-ա-ի՛գ՛իզ՛մ,
ապ. փաղիժակաև աֆտ.
ֆ՛մ՛գրատկան հիւանդութիւն
ծագեալ որպէս կարծէր՝ ի
խայֆ-ուածոյ փաղիժի ու-
ժ՛չկելի կաքաւուք կամ
ատատիկ շարժմամբ. պէր նի՛վ
խօրա խա-ի-ուլըլը:

Tarentule, գա-ա-ի՛գ՛ի-ել, ֆ՛ր.
փաղիժ. ատրնատական ատրդ.
2. մողէս ինչ փոքրիկ. պէր
նի՛վ օվա խօրի-ճ՛ճ՛ի՛ֆ. 2. պէր
նի՛վ ի՛ֆ-ի՛ֆ-ի ի՛ֆ՛ինի՛ֆ՛ել՛ի՛ֆ:

Tarer, գա-ֆ՛, ն. ապա-
կանել. խամ՛ատրել. 2. կշռել
(գրաատրկ առօթ՛ն). պօղմո՛ֆ.
3. պօղ ֆ՛ոպը ինրինմո՛ֆ. գա-
րատնը գա-յմո՛ֆ:

Targe, գա-ր՛, ֆ՛ր. ատ-
ատար ինչ նախնեաց. պէր ոճ
ֆ՛ուֆ՛ն:

Targette, գա-ր՛ի՛գ՛, ֆ՛ր.
նիգ, փակաղակ (գրանց,
պատուհանաց). (ֆ՛ուֆ՛ն-գա,
ֆ՛ի՛նի՛ֆ՛ր՛ի՛ֆ՛) ո՛ր-րի՛ր, մայ-
մո՛ն-ճ՛ն-ֆ՛:

Targuer (se), ը՛ր գա-ա-ի՛ֆ,
յ. ատատինել. խիզախել.
պարծել. ի՛ր-վի՛նի՛ֆ՛. (ի՛ր-ի՛ոպ-
րը ի՛-պի՛ր-ի՛ն՛ի՛ֆ) պի՛ոպի՛-րվի՛նի՛ֆ՛.
(ի՛ր-ի՛գ՛-րը) ֆ՛ի՛նոֆ՛ի՛ն՛ի՛ֆ գ՛ի՛ոֆ՛ի՛ֆ՛
ատ՛մո՛ֆ:

Targum, գա-ի՛օմ, ապ.
քաղդէական մեկնութիւն
կամ մեկնական թարգմա-
նութիւն աստուածաշունչ
գրոց. ֆ՛ի՛լա-ան՛ի՛լ՛ր-ի՛ն պի՛յ-ի՛ն-ֆ՛ի՛ֆ՛
ֆ՛ի՛ն՛ա՛պ՛ի՛ֆ՛ ի՛-ֆ՛ա-ֆ՛ի՛ֆ՛ի՛ն՛ ի՛ր-ֆ՛
ի՛ա-ի՛ի՛ ն՛ի՛ֆ՛-ր՛ֆ՛ի՛-ի՛ի՛ֆ՛:

Tari, գա-ի՛, ապ. ատմաս-
օղի. գինի յատմաստոյ. խա-ր-
մա ը՛ր-ր՛ա-պը:

Tarière, գա-ի՛ի՛ա-, ֆ՛ր.
դաւր. գայլիկան. ը՛ատ՛ափ.
պա-ր՛պա-:

Tarif, գա-ի՛ֆ՛, ապ. ա-
նուանք (կերակրոց...). ցանկ
գնոց. տակ վաճառաց. յայ-
տատատմա. ատկատգիր. ն՛ա-ր՛ի՛ֆ՛.
ն՛ա-ր՛ի՛ֆ՛ա. պի՛ր-նա-ֆ՛:

Tarifer, գա-ր՛ի՛ֆ՛ի՛ր, ն. ատհ-
մանել գատկ վաճառաց. նչա-
նակել ի ցանկի զգաժն. ատա-
կագրել. ն՛ա-ր՛ի՛ֆ՛ոյա ա՛լմո՛ֆ՛:

Tarin, գա-ի՛ն՛, ապ. գնգին
ատրնկիկ. ի՛-ո՛ֆ՛ի՛ն՛. պէր ոյ
ֆ՛ի՛-ը՛ի՛-ո՛ ֆ՛ա-ը՛:

Tarir, գա-ր՛ի՛-, ն. ցամա-
քեցուցանել. 2. գադարե-
ցուցանել. ֆ՛ա-ր՛ա-ն՛մո՛ֆ՛. 2.
ֆ՛ի՛ր-պ՛ը-ն՛մո՛ֆ՛ ի՛ր-ի՛ն՛ի՛ր՛ն՛ի՛ֆ՛:
—, ը՛. ցամաքել. 2. գադա-
րել. կարճել. ֆ՛ա-ր՛ա-ն՛մո՛ֆ՛.
2. ֆ՛ի՛ր-պ՛ը-ն՛ մի՛ն՛ֆ՛. պ՛ի՛նո՛ֆ՛:

Tarissable, գա-ր՛ա-պ՛ը-ի՛ֆ՛.
ֆ՛. ցամաքեցուցանելի. ցա-
մաքելի. ֆ՛ա-ր՛ա-գա-պ՛ա-ր՛.
ֆ՛ա-ր՛ա-ր՛:

Tarissement, գա-ր՛ի՛ֆ՛մո՛ն,
ապ. ցամաքութիւն. ֆ՛ա-
ր՛ա-ը՛ա-ֆ՛. ֆ՛ա-ր՛ա-ն՛մո՛ֆ՛:

Tarlatane, գա-ը՛գա-ն, ֆ՛ր.
հնդիկ շղաշատուր. հինգ-
նոն պի՛-ը՛գի՛ն-գ՛ֆ՛:

Tenir qn. sur le —, խօսել զումբէ. պիւի-ինին է-ընչին ուբօյնէնէ։
Amuser le —, զբօսուցանել ժողովս մարդկան դոյզն ինչ անուն իրօք. պիհա-պէ ընչնէրէն ճէնէնի էյնէնպէրդէ։ — vert, ժողովուղ գործակալաց. 2. սախատակ, սեղան խաղալոյ. 3. մարգագետին. ճի-պէպուիրնէրին ծօխնանաճաք էրէի. 2. օյուն ստ-ֆրատը. 3. ընչնէր նէրէն։
Tapisser, պաբէնէ, ն. պատատաւելիր զարդարել. դրուագել, ծածկել օմոցօք. ուճճատպէ ուբրդէ. խուրը էօրնէրդէ։
Tapisserie, պաբէնըէ, էն. օմոցք. պատատ. վիժակ. սրահակ. խուրը. պէօյնէրդէ խուրըը. պէլոր էնբրպէն։
Tapissier, պաբէնէչ, ար. պատատագործ. օմոցպատրաստ. խուրըճը. էլնէրճէ. ուճճատպճէ։
Tapissière, պաբէնէչէ, էն. կին պատատագործ. 2. տալ բինչ կամ վաչ անյապկ. խուրը էչնէչէն ֆորը. 3. պէր նէվ էրէն ուրտաստը։
Tapon, պաբօղ, ար. չիղջ. կաւատակ կատւէտայ կամ սիւռատքատայ ատատյնէից. պէրչը. ֆոնալ խոխօտ էուլատ էըչընը։
Tapoter, պաբօդէ, ն. ատէպ գան հարկանել. ըչէ ըչէ պէօյնէ։
Tapure, պաբէռ, էն. խոպապիչ. խոպապչէն պհնրտ. ֆըվըրճըէ. պի-լի-ֆ. ֆըվըգրիմ։
Taquer, պաֆէ, ն. հաւատարել աւափանաւ պինչանագիրտ շարժալս. պինչիլիլ հարֆլարը պէրտպէրչիլիճէ. նէ-էոճէ խոչըլարը ատրատպ ալտըը քնպէրճէ։
Taquet, պաֆէ, ար. ակիչ փայտեայ. օգտանգան չէնէչէ։
Taquin, ine, պաֆէն, չին, ած. խնա. դիմադարձ. 2. ճղճիմ. կծծի. պինչօչ. ֆուրը ուբօյնէչէն. 3. խըչըչ։
Taquinement, պաֆինըճմէ, ած. տլատուածութեամբ. կծծատածութեամբ. 2. խնաուածութեամբ. յամառուածութեամբ. խոսչնէչնէ. 2. ինտպ էլէ։
Taquiner, պաֆինէ, չ. ն. քրմծիղչել. ընդդեմ դնել. ճըրըլանճոճ. ֆուրը պտպրճոճ։
Taquinerie, պաֆինըճոճ, էն. ժլատուածութիւն. կծծատածութիւն. 2. խնաուածութիւն. ընդդեմդարձութիւն. խըչըչլըճ. 3. պինչօչլտճ. ֆուրը ֆօրնը։
Taquoir, պաֆտտտ, ար. թակ, ատափան հաւատարելոյ զնշանագիրս շարժալս. էնտճ պտպրան հարֆլարը ատպտպ ալտըը քնպէրճէ էչնէ ընտպանէպճ ֆուլլանըլան պճօրպ ժնտան ֆպրլտտը։
Tarabuster, պտռտպչտտպճ, ն. նեղել. անհանգիստ առնել. խռովել. ըճնչէլ ուբրդէ. ալ էն-էչէ էչնէ։
Tarande, պտռտէպ, ար. երապընըճպաց եղջերու. ատրհաճ. պէր ճինտ կէյնէ։
Tarare, պտռտռ, ձիլ. վայր. ի գէմբ. ատրատպայրտ. պօշ. խոյր օնտռ խտրհայըզ։
Taraud, պտռօ, ար. գայլիկան պատատակի. վէպտ պճէնէյնէ ալտճոճ պտռրմալը չնչնէ պտռրգը։
Tarauder, պտռօպճ, ն. ծակել գայլիկանիւ պատատակի-փորել կամ գործել պատատակ. պտռրմալը պտռրգըայլ պճլնճէ. վէպտ պճէնէյնէ ալմոճ։
Tard, պտռ, ած. ի. ատնագան. 2. ընդ երեկս. կէճ. 3. ախտմ է-ոլկէ. ոճլտմ ատլորընտպտ։
Sur le —, անագան. կէճ։
Tarder, պտռպճ, չ. անագանել. յապատղել. 2. գանգաղել. ծատրճատկել. յամր գնալ. կէճէսճէ. 3. օյտլանմոճ. խավալ կէտրէսճէ։

աշաշարան. փեպպաշխանք. ֆոպֆհանք:

Tanneur, գառնիօ, ար. խաշախարդ. փեպպաշ:

Tant, գոյ, հ. այնչափ. այսչափ. 2. այնպէս. այնչափ. ը ֆոպար. պա՝ ֆոպար. 2. Էօյնի. ը ֆոպար:

— **plus que moins**, առաւել կամ նուազ. գրեթէ. պէր ար ֆոպ ֆոպ ըլէր ար պ ղէյարֆ. հիմն:

— **mieux**, առաւել լաւ. բարբառ եւս. գոհա էյէ:

— **pis**, չարեւս. գոհա ֆէնա:

Tous — que nous sommes, ոչչափ եւ իցեմք. ֆոպ ֆէղէ ֆոֆ:

— **s'en faut que**, ոչ միայն ոչ. փոխանակ (հաւանելոյ). մաղգա. (բաղի օլաճափ) Էէրէ:

— **y a que**, այն սայպ է պի.... չա՝ սահիհ պէր ֆէ:

Sur — et moins, ի հաշիւ. ալէկ հէսապ:

Si — est que, եթէ իցէ. թէ եթէ այնպէս իցէ. եթէ. Էյէր Էօյնի ֆոֆ. Էյէր:

Tante, գոյնդ, ֆէ. հօրաքոյր. 2. մօրաքոյր. հօլա. 3. ֆէյդի:

Tantet, գոյնֆէ, ար. սակաւ մի. փոքր ինչ. պէր ար պաճըֆ:

Tantinet, գոյնֆինէ, ար. սակաւիկ մի. պէր ապաճըֆ:

Tantôt, գոյնդօ, հ. վաղվաղակի. սակաւիկ մի յետոյ. 2. արդ իսկ. սակաւիկ մի յառաջ. կոֆաճափ. պէր ապ ոճըր. 3. ընդոք. պէր ապ Էվէրէ:

Tantôt... tantôt... մերթ... եւ մերթ. պաղը... պաղը...:

Taon, գոյն, ար. գառնէս. ձիաասայ. ան, Էշէֆ պինէյն:

Tapabor, գաֆաբօր, ար. գլխառնոյ հանգրիվաձեւ եզերք (զոր մարթի է բառնալ մերւանգամ ի պահպանութիւն յանձրեւոյ). փէնարը ապ ընդդէմ ֆոֆանըդ չոֆֆա:

Tapage, գաֆ, ար. աղմուկ. ժխոր. չուխնդ. 2. սաստիկ կշտամբանք. սաստ. վնասվնաս. ընդոհաս. 2. փոֆին ֆոպէր:

Tapageur, գաֆաֆէօ, ար. աղմկիչ. խառաւտար. վնասնասէն. ֆոնըդրճը:

Tape, գաֆ, էֆ. կառափ. ապտակ. Էառֆրաֆ. Էլ ապրաչ. ոէլնէ:

Tapecu, գաֆըֆէֆ, ար. բառբառն կամ եղերէջ գերան (խաղխաղիայ գրանց քաղաքացն). 2. ցնցակառն կամ սասանող կառք. (ընհիր ֆոֆոլորընը Էօնէռֆ) ֆոլֆոն Էռնէռ պէրէֆ. 3. փէֆ ֆըմըլպառնոն Էռխօտ սարսռան արտոպ:

Taper, գաֆէ, ն. հարկանել. ծեծել. սարֆել. փէօյնէֆ:

— **les cheveux**, գանգուրս յօրինել. խոպոպել պհերս. սաչը ֆըվըրֆել:

—, չ. — **du pied**, գոփել սասալ. կոխել, հարկանել սասալ գերկիր. այսոչընը Էէրկ սարֆել:

Réponse bien tapée, դէպաւդէպ եւ կծու պատասխանի. սայչոն վ պէրնէմ. սոֆոմ ճէվապ:

Tapinois, գաֆինաս, **En —**, հ. գանխաւլ. ի ծառնուկ. ինչնէճէ. Էլ սաֆընգոն:

Tapioca, } գաֆիօֆա, ար.

Tapioka, } հիւմք ի գանգուառնոյ կամ յատկէ պատնեղոյ. պէր առնչա ապճաճոն ընֆոն բոհաոպէն:

Tapir (se), ար գաֆիռ, ն. զօղել. ծածկել. ասիսպել կաղ. կծկիլ. ընֆընֆէֆ. ինչնէնճէֆ:

Tapir, գաֆիռ, ար. գետասկինձ. պէր ապ ճառավար:

Tapis, գաֆէ, ար. սեղան. օճոզ. պատառոտ. վիժակ. խաւը. ֆընճ. ոէճճաֆէ:

Mettre (une affaire) sur le —, առաջի առնել. Էօնէռնէ ֆօմաֆ. ընֆընէֆ Էնճէֆ:

փոքրիկ թմբուկ. 2. թմբկահար. ինձ ուղտն պառկ. պիտի գնամ. 2. պիտի գնայ ուղիղը:

Tambouriner, պոդոիլ, ն. թմբուկ հարկանել. պառկ ընկճել:

—, ն. ի ձայն թմբկի խըն-դրել զկարաւանըն. պառկ ընկրաւ ճամբէն գայող օրեան ներանկյի ուրտեղ, խոխմէ:

Tambourineur, պոդոիննօր, ուր. թմբկահար. պառկ ընկան:

Taminier, պոհինիէ, ուր. կնդաբոյս. ունի նման գինի:

Tamis, պոհ, ուր. մաղ. նքոյր. եղեւ:

Passer par le —, լինել խառիս քննուիլ. փոխին ընկճըլիլ օրհնեմ:

Tamiser, պոհիլ, ն. մաղել. եղեւ:

Tampon, պոնիօն, ուր. խից. ընկճաց:

Tamponner, պոնիօնէ, ն. խնամել խցիւ. խիցս գնել. ընկճամբ. ընկճաց գօմբ:

Tam-tam, պոմ-պոմ, ուր. մեկնաւոր ծնծղայ Հնդկաց. Հինուենեերին ընէ:

Tan, պոն, ուր. աղաղ. փոշի կեղեւոյ կաղնւոյ (վասն հանդերձելոյ զմորճս ի խոյոց). ունի աղաղը գործածական նօգոս:

Tanaisie, պոնէզի, ներ. գծաւոր ձարխուս. տունկ ինչ. ունի նման գինի:

Tancer, պոնսէ, ն. յանդիմանել. ընդդիմանալ. վէճ:

Tanche, պոնշ, ներ. ապիկ ինչ ձկան անոյշ ջրոյ. ունի ոչ նման ուռենը ասա պառնը:

Tandis que, պոնտի ըը, շն. մինչդեռ. յորժամ. մինչ. ընդամէն. հալան:

Tandour, պոնտուռ, ուր. թանիր. ինքնաւոր. նանգը:

Tangage, պոնժ, ուր. ճօճանել նաւու յերկայնութիւն. երեւելի խնդալոյ եւ ատաւձակողման նաւու. կիսինն ընդհայր պառկնաւն ինչ ընթացք:

Tangara, պոնկառա, ուր. երփնատգոյն ծիտ. թռչուն ինչ. ունի նման գառ:

Tangence, պոնժանս, ներ. շօշափումն (երկուց գծից քանզ միմեանս). եւնիւթոնի նորին:

Tangente, պոնժանտ, ներ. շօշափող (գիծ ինչ երկրաչափական). նորին գործ:

Tangible, պոնժիպլ, ած. շօշափելի. զգալի. գոյական. պառկ:

Tanguer, պոնկէ, ն. ճօճել նաւու յերկայնութիւն. ուռնել նաւու երեւելի ի խնդալ եւ ի յատաւձակողման. կիսինն ընդհայր պառկ ինչ ընթացք:

Tanière, պոնիէռ, ներ. մուրի. որջ. խշտիք. ին. նորին:

Tanin, պոնէն, ուր. քնաղաղ թեղօքի. ունի աղճըընդ գործածական ներկչական մատեան:

Tannage, պոնաժ, ուր. աղաղելն. աղաղ. ներկչիք:

Tannant, պոնան, ած. աղաղատուկ. ձանձիր. նօրաճառ. ճան ընթացը. առնարբացը:

Tanne, պոն, ներ. կարեւոր. կարծր եւ մանրիկ ելուզդն ի վատրա մարմնոյ. ինչ գործմընդ գնոտ գեղոտ օրեան գներէ ինչ գործելոյ գործարիցն:

Tannée, պոնէ, ներ. աղաղ վարեալ կամ ի կիր արկեալ. ունի աղճընըն ներկչական գործարանի:

Tanner, պոնէ, ն. յարդարել, աղաղել զմորճս գոյական. 2. ձանձիր, աշխատ առնել. ներկչիք. 2. պերճ նիհիլ. ջահիլ վերջ:

Tannerie, պոնըռի, ներ. գործարան խաղախարդաց.

Talisman, պալիզման, ած. բժժանք. յատուածք. հմայական. խըլըմ. համայիլ։
Talismanique, պալիզմանիք, ած. բժժանաց. խըլըմ պայիր. խըլըմի։
Talle, պալ, էթ. ընձիւղ, բողբոջ (յարմատոյ). փքօփ պէն ֆըլէֆըրան ըսիր։
Taller, պալը, ն. ընձիւղել. բողբոջել. ըսիս առլմոք. ֆիլիս ֆըլէֆըրմոք։
Tallipot, պալիբօ, ած. հովանաւոր արմաւենի. ոյիր նիվ խոարմա ապրածը։
Talmouse, պալմուզ, էթ. կարկանդակ մինչ պանրով. ոյիր խուրդ ֆէնէրլէ ոյօրքոթ։
Talmud, պալմուտ, ած. Տաձմուդ Հրէից. խալմուտ։
Talmudique, պալմուտիք, ած. տաձմդական. պատշաճեալ ի Տաձմուդն. խալմուտի։
Talmudiste, պալմուտիսթ, ած. որ հաւատայ ի Տաձմուդն. կատակից Տաձմդի. խալմուտ խոտֆլըը։
Taloche, պալըչէ. կաւիճ ի գլուխն. պալ ուրուլան ոյլլէ, խոտրօթ։
Talon, պալօն, ած. կրունկ. գարշապար (մարդկան, շորքոտանեաց). 2. կրունկ, գարշապար (կօշկաց). 3. խմոան, կարմի (հնծելոց). 4. միջնադէզ. քարտէզք Ձեացեալք յիւս քաժանելոյ խըտաքան չիւր գիւր քաժին (ի խաղս). 5. էօփէ. խոպան. 6. (ֆոնտօրա, էնկէ) էօփէթ. 7. մահմոզ. 8. (ըսիմոլէտ) օրինաց պըսիըլան ոյոն ֆէռաըտըրը։
Être sur les talons, լինել գհետս (ուրուք). պէրէնէնէն քնոքոնոքն պէլմէթ։
Montrer les talons, փախչել. ի բաց գնալ. ֆալմոք. պէր խոտֆո կէնմէթ։
Talonner, պալօնէ, ն. գհետս այնդել (շաւղաց ուրուք). հալածել. 2. աշխատաւ, անդադար հանգիստս առնել. ջանալ. ամէնայն կերպիւնէն քնոքոնոքն պէլմէթ. խոֆընտան ֆօվլոմոք. 3. պալ առըրմոք. ըսէլէն վէրմէթ. ատֆաըտան պէլմէթ։ —, ն. շօշափել նաւու գլխաւոր ծովու. կէֆ պէնէլէն ալիընա ակրոնոքթ։
Talonnières, պալընիէռ, էթ. յթ. ջոկ գարշապարի (Հերմեսոյ). ջոկաւոր կօշիկք Հերմեսոյ. ֆէր պէնէլէն էլհըն ֆօվլոմոքթ ըսիր ֆէռաըտըրը։
Talus, պալը, ած. գառի ջոկ արմոյ. կոնէչ. չէչ։
Taluter, պալը պէ, ն. առ ի չէզ գարձել. առ լէզի չինել. չէվլինէ, կոնէչէ խոտֆոք։
Tamarin, պամարէն, ած. հնդիկ արմաւենի կամ արմաւ. 2. կապիկ մինչ. կզակաւոր. Հինդ խոարմաը. ինք'մրէ հինդթ. 2. ոյիր ուշ մայմաւն։
Tamarinier, պամարինիէ, ած. հնդիկ արմաւենի. ինք'մրէ հինդթ ապրածը։
Tamaris, պամարէս, **Tamarisc**, պամարիսք, **Tamarix**, պամարիքս, ամաչսոյ էլըմաւն ապրածը. ֆոխըր չինէթ ապրածը։
Tambour, պանկուր, ած. թմբուկ. 2. թմբկահար. 3. թմբուկ, գլան (ժամացուցի). 4. թմբուկ (ականչաց). 5. թմբուկ. պէտպէտ կաղմածք եւ անդամք. պուռլ. 6. պուռլ չալան. 7. (ուռլ) պուռլը. 8. (ֆուլֆ) ֆէրփէթ. 9. պուռլ պէնէլէր ինէրլէ ուլմի վէ ապր։
Mener qn. — battant, յաղթել ուժիք գիւրաւ կամ բաղում անգամ. պէրինէ ֆօլայըշլը խոտօք չըֆ պէֆնէթ։
— de basque, միակողմանի թմբուկ. դափ. ինֆ։
Tambourin, պանկուրէն, ած. նեղ եւ երկայն թմբուկ.

— une armée en pièces, կտաւրել զզօրս ի տուր տուրս.ից-ի-ն-ե-ա-ւ-ե-ր-ի-ն ջըմոփ:
— des croupières à une troupe de gens de guerre, վանեալ վկանդել, ի փախուստ դարձուցանել զզօրս. ա-ւ-ե-ր-ի-ն ջօվ-լ-մոփ, ջ-ո-ղ-ը-մոփ:
— des croupières à qn., } տուր-
— de la besogne à qn., } ֆ-ե-լ ուժք աշխատուեֆիւն կամ տուրատպանս. աշխատ տանել. պահ-ի-ն վ-ե-ր-ո-փ. պիրինին պօ-ղ-ը-ն պ-ե-լ ղ-ը-ե-ա-ր-մոփ. իղ-ե ջօղմոփ:
— les morceaux à qn., ճչգրտիւ տահմանել ուժք գծախան կամ գ-ը-ն-ֆ-ա-ց-ա-ն. պիրինին ֆոփ-ի-ն-ե-յ-ի ս-ե-ա-ւ-ի-ֆ-ի-ն խ-ա-խօփ ն-ո-ւ-ն-ա-ճ-ո-ղ-ը խօլ-ո ա-յ-ն-ի-ն իղ պ-ե-յ-ա-ն ֆ-ն-ի-ֆ-ո-փ:
— et rogner, կարգեալ տահմանել ըստ հաճոյից. փոխ-ի պիղ-ի-ֆ-ո-փ. փ-ե-յ-ֆ-ի-ն-ի-ն-ի-ն ա-ը-ր-ա-յ-ո ֆօ-ր-մոփ, ն-ի-ւ-ր-ն-ի-ւ-ի պ-ի-ղ-ի-ֆ-ո-փ:
—, ն. հատանել զփառմիուշտան ի հանել գքարինս պայ-ց-ե-ա-ւ-ա-լ-ս. 2. հատանել դահեկանս. հ-ո-ւ-ղ-ը օլ-ա-ն ն-ո-ւ-ղ-ա-ւ-ը-ը ջ-ը-ֆ-ո-ւ-ր-մոփ իղ-ի-ն ֆ-ո-ա-ն-ի-ւ-ի փ-ո-ա-ֆ-ի-ֆ-ո-փ. 2. ս-ի-փ-ի-ֆ պ-ո-ո-ր-մոփ:
Tailleresse, պ-ա-յ-ի-ը-ի-ո-ւ-ի-ֆ. կին հաւատարիչ դահեկանաց ըստ օրինական կշռոյ. պիր վ-ե-ֆ-ը-ն Ֆրանսա-պ-ո ա-ֆ-ի-ն-ի-ւ-ի-ֆ ա-յ-ո-ւ-ղ-ա-յ-ը-ը ֆ-ո-ւ-ր-ը:
Tailleur, պ-ա-յ-ի-ֆ-ո-ւ, ա-ր. հատիչ. ձեւիչ. յատանօղ. 2. դերձակ. փ-ո-ի-ֆ-ի. (բ-ո-պ-ո) պիղ-ի-ֆ-ի. պ-ո-ւ-ա-յ-ը-ը. 2. ն-ի-ւ-ր-ի-ի:
— de pierres, քարակոփ. դրօշօղ. ն-ո-ւ-ղ-ը:
Taillis, պ-ա-յ-ի-ի, ա-ր. անտառ հատանելի. փ-ո-ի-ղ-ի-ֆ-ի-ֆ օրմն:
Gagner le —, փախստական յամուրս անկանել. ի-ն-ի-ն ի-ւ-ր-ի-ֆ ֆ-ո-ւ-մոփ:
Tailloir, պ-ա-յ-ի-ո-ո-ւ, ա-ր. սկաւառակ փայտեայ յորոյ վերայ յօշին զմիս. յօշ-ա-ն-ի-ն. 2. ն-ա-կ-ա-ղ-ա-ղ սուան. ի-ն փօղ-ր-ա-յ-ա-ճ-ո-ֆ ն-ո-ւ-ի-ն-ի-ֆ. 3. փ-ի-ր-ի-ֆ ի-ո-ւ-ի-ֆ-ո ն-ո-ւ-ղ-ա-ւ-ը:
Taillon, պ-ա-յ-ի-օ-ի, ա-ր. յա-ա-ի-ֆ-ա-ա-ծ-ոյ բաժ. յա-ա-ի-ֆ-ա-ա-ծ հարկի. ի-ֆ-ա-ի ֆ-ո-ւ-ի ա-ը-ն-ա-ն վ-ի-ր-ի-ի:
Taillure, պ-ա-յ-ի-ի-ո-ւ-ի-ֆ. վիրապիր նկարակերասու թիւք (ի սատրասս հանդերձից). (ի-պ-ո-ո ի-ի-ի-ֆ-ի-ր-ի-ի ի-ւ-ի-ր-ի-ի-ի ֆ-օ-ն-ո-ւ-ա-ն) փ-ր-ի-ի-ֆ ի-ւ-ի-ի-ֆ-ո-ւ-ի-ի պ-ի-ն-ի-ի-ր ի-ո-ր-ֆ:
Tain, պ-ի-ի, ա-ր. անագ-ա-թիւրթ. թիթեզն անագի. ֆ-ո-ւ-յ ի-ո-ւ-ր-ո-ւ-ը, ի-ն-ի-ֆ վ-ր-ֆ-ո-ւ-ը:
Taire, պ-ի-ո-, ն. ւ-ա-ի-ւ. ւ-ո-ւ-ա կալ. չասել. ա-ո-ո օ-ւ-մոփ. պ-ի-ի-ֆ-ի-ֆ:
Se —, յ. ւ-ա-ի-ւ. ա-ո-ո օ-ւ-մոփ:
Taisson, պ-ի-ո-ի, ա-ր. գորշուկ. չորքատանիք ինչ վայրի. 2. ձուկն ինչ փոփոխակ եւ անփուշ. ֆ-օ-ր-ո-ո-ֆ (հայվան). 3. պիր գինո պ-ո-ւ-ը-ֆ:
Talapoin, պ-ո-ւ-պ-ո-ո-ի, ա-ր. (մուրացիկ) քուրմ ի կոզմանս ինչ Հնդկաց. Հինոփ-ն-ա-ն-ը պ-ո-ւ-ը ն-ո-ր-ֆ-ի-ր-ը-ը-ֆ-ո-պիղ-ֆ ֆ-ո-հ-ի-ն-ֆ:
Talc, պ-ո-ւ-ֆ, ա-ր. փ-ե-ղ-կ-ա-ր-դ քար. ն-ո-ւ-ֆ. ի-ւ-ր-ի-ն ֆ-ո-ո-ւ-ո, ֆ-ի-ւ-ֆ-ո-ւ-ի ի-ր-ը:
Taled, պ-ո-ի-ֆ, ա-ր. քող ա-ր-ով Հրեայքն ծածկեն զգլուխս ի ժողովրդական. ն-ո-ւ-ի-ֆ:
Talent, պ-ո-ւ-ի, ա-ր. քանքար. տաղանդ. 2. տագանդ. պարգեւ, ձիր բնաւորեան. փ-ը-ն-ի-ա-ր. 3. ն-ա-պ-ի-ա-ն վ-ի-ր-պ-ի-ֆ. ֆ-ա-պ-ի-ւ-ի-ֆ. հ-ի-ն-ի-ր:
Homme de —, այր հանճարեղ, տաղանդաւոր. հ-ի-ն-ի-ր-ի-ի, ֆ-ի-ր-ա-ի-պ-ի-ի ի-ի-ի:
Taler, ո. Thaler.
Talion, պ-ո-ւ-ի-օ-ի, ա-ր. պատիժ համեմատ յանցանացն. համապատիժ հատուցումն (ակն ընդ ական). ֆ-ը-ա-ա. ֆ-ա-պ-ա-հ-ո-ի ի-պ-ի ֆ-ի-ւ-ո:

Taction, տ-ակցիօն, ից. շօշափումն. փորձառնմա։

Tactique, տ-ակտիք, ից. ճակատագրագրութիւն. ճարտարագրութիւն մարտի. առաքեալս կարգելոյ պէսպս ի ճակատս պատերազմի. մարտագիտութիւն. 2. պատմեալ շարժելոյ, վարելոյ յիրս ինչ. շարժումն, ընթացք առաքեալ. առակի պիղծ, ֆառլանմա ակնի. ֆնջանի ինաֆնի. 2. տավրանքէ. հարեւանէն. պիրինի ինաինտազա խօլ։

Tael, տ-ել, ար. դահեկան Սինէացւոց. Զինաստանէն ոսկի։

Taffetas, տ-ֆէտա, ար. անդուա. ճանֆա։

Tafia, տ-ֆիա, ար. շաքարօղի. շինէր բոէըր։

Taïaut, տ-այօ, ար. ահա շիկերէ. ձայն որսորդի (ի տեսանելն զի գիջերայ) էլիկ ևէյէոսէընըն (ևէյէ ևէօրօքօյէնօք) պոգըրմօր։

Taie, տէ, ից. բարձերա. երեսք բարձի. 2. լուան. 3. ծածկանի սաղմին. խոխըէ ֆըլըձը. 4. ևօշ պէնա, ֆէրօէսի. 5. ալօֆ ղարը։

Taillable, տ-այլ-ապլը, ած. հարկաւոր. վերն վերին։

Taillade, տ-այլատ, ից. կտրուածք. հատած. ճեղքուած. պատառուած. փոսի. խորըֆ։

Taillader, տ-այլատէ, ն. կեզրքել. ցաւել. ճեղքել. ոըյըրմօֆ. փօսէի. խորմօֆ։

Taillanderie, տ-այլանդ-էրի, ից. գարբնութիւն գործեաց. գործերարութիւն. 2. երկաթի գործիք. գործածք գարբնի. ալէն էնէնիէրէնէ. պէդրճիէֆ. 2. պէտիր ալէնէէր. էնէնիէր էէ։

Taillandier, տ-այլանդիէ, ար. գարբին գործեաց. գործեր. ալէն էնէնիէրի. պէդրճի։

Tailland, տ-այլան, ար. ասպր, բերան (արտ, դանակի) (ֆըէըճ, պըէ-ֆ) ողէը։

Taille, տ-այլ, ից. ասպր առաջերի. 2. կտրուածք. հատուածք. հատած. 3. ձեւերէն. ձեւուածք. 4. գործելն զազմանդա. 5. հատանելն գործեալ կամ գտակի ի բաժինս բաժինս վասն գահեկան գործելոյ. 6. քանդակ. փոքելն. գրօշուած. 7. հանելն գքսար երկկամանց. 8. հատակ. անծուածք. 9. մարմին. կոճղ մարմնոյ. 10. նոր բոգ ատա. մատաղատուկ. 11. հաշուափայտ. ձող յորում նշանակի քանիօնուածք իրիք. 12. հարկ. բաժ. 13. վերնագաւառ. ձայն բարձրագոյն գկինի բանիի. ֆըէըճ ողէը. 2. փօռէ. փօրէլ. փօէի. 3. ոէվօհիը իէլէօֆէ. 5. ոփէր պատա իէլին իէ-փ-էլ-է խոխօպ ալիռ-ռնա-ֆարէա փարէա փօռէ. 6. (օպատ, պոփըր իշէրիռ-փ) օյմա. 7. հատուածք փիշարը էըֆարմա. 8. պօյ. պի-յի-փէլ-փ. 9. վի-ճ-ա-փ. 10. էֆնի պալ. 11. էհիէլ. 12. վերի. ատ-լիան. 13. մատիֆատա ռիֆնօր ոֆօփ։

Basse-taille, կիատարձր քանդակ. 2. առաւար վերնագրութիւն. նիմիպատրիըէը օյմա. 2. ֆատաճա ռիֆնօր։

Taille-douce, տ-այլ-պատա, իէ. (յէ. Des—s—s). պղնձագանդակ. քանդակ կամ փորագրութիւն ի վերայ պղընձոյ. պոփըր իշէրիռ-փ օյմա։

Tailler, տ-այլէ, ն. հատանել. կտրել. 2. յատնել. 3. ճեղքել. բաժանել. յօշել. 4. փորել. քանդակել. 5. կտրտալ հանել գքսար յերկկամանց. փօռէփ. 2. պատատաֆ. 3. խորմօֆ. պօշրատմօֆ. 4. օյմօֆ. 5. հատիը էըֆորմօֆ։

ֆեռանց, զենջյակ (կանանց կամ արուեստաւորաց). 4. քանդակ ի վերայ պատուանդանի. գամա, ասիքառնճ ներկութ. 2. ներվլա. 3. փրա-ներկել. փեշլիխմալ. 4. պատ-մափսա օյմալը ներկելիյիանոն։

Tabloin, գոպլո-ին. ար. մարտկաց պատերազմական անօթաց. ներգեա։

Tabouret, գոպուա-ր, ար. աֆռուակ առանց ֆիկանց. 2. քառակենի-արփաղը փելնոփ խոփխրվ. 2. պիր նեվ ֆիգան։

Avoir le —, առնել իրաւունս նստելոյ առաջի ֆեպտաւորի. փոփլահ ներնիանոփ օրհա-ղմայս սելահիյիլի օլմալ։

Tac, գոփ, ար. ցար, քար խաշանց. փօյոն ա-յա-ղ-լա-գա։

Tacamaque, գոփամափ, ար. ռետին ինչ. պիր նեվ գոմգ։

Tacet, գոսեգ, ար. Tenir le —, լուռ կալ յոր-ժամ այլքն երգիցեն. պոլ-փոլարը լաղըրտըղը վոփլի ասա գոսըմափ։

Garder le —, լուռ կալ. պահել զլռաւեֆիւն. ասա գոսըմափ։

Tache, գոշ, էֆ. բիծ. արատ. ազգ. 2. խայտաւոգք. պիսակ. 3. ֆիերռաւեֆիւն. բիծ. լեփե. փէր. 2. պիրնե. 3. նօֆառն. փոասաար։

Tâche, գոշ, էֆ. առկ. գործ, վաստակ առհմանեալ. փոպոլա։ [լաղըրտըղը։

Prendre à —, գռուն գործել.
A la —,
En bloc et en —, } գ. միաւ-ամբակի. ներօղի-բրե-. ներօղի-բրե- պոպլար։

Tachéographie, գ. Tachygraphie.

Tacher, գոշէ, ն. ազտաներգել. արատել. պղծել. փէրլենմե. լեփելենմե։

Tâcher, գոշե, ն. ջանալ. գռուն գործել. ճդնիլ. 2. — à. ունել ի միտ. խորհիլ. լաղըրտըղը. 2. ֆիերէ օլմափ. փե-լիե-նմե։

Il n'y tâchait pas, առանց խորհրդոյ, առանց միտ դնելոյ առնէր նա գայն. ֆիերէ ֆօմափան երնափ։

Tacheter, գոլըբեր, ն. պիսակս պիսակս գործել. պենե պենե երնե։

Tachygraphe, գոշիի-ափ, ար. երատագիր. լաֆա-ր խոզըճը։

Tachygraphie, գոշիի-ֆէ, էֆ. երատագրութիւն. լաֆա-ր խոզմա առնոսիը։

Tachygraphique, գոշիի-ֆիէ, ած. երատագրա-կան. լաֆա-ր խոզմա(-կենոսիը)։

Tacite, գոսէր, ած. լռելեայն. գօրուեֆնամբ իմացեալ. ներլեր. ալիքնփան առ-լաղըրտըր։

Tacitement, գոսէրըմե. գ. լռելեայն. ներլերմե։

Taciturne, գոսէրներնը, ած. լուռ լուռ. լռակաց. ասա. սեփերլե։

Taciturnité, գոսէրներ-նէրր, էֆ. լռութիւն. լռաւէր բնութիւն. ասագոր. սեփերլեր։

Tact, գոեգ, ար. զօշափելիք. գովվէ'ին լեմա։

Avoir le — fin, քաչ, ճարտար գառնել. էյի ներնըմե. էյի այրը սեր ներ երներ։

Tactac, գոեգոե, ար. ձայն ի նշանակել գհնչուած կանոնաւոր շարժմանց բնչ (գոր օրինակ ճօճանակի ժամացուցի...). ներ ներ։

Tacticien, գոեգներեն, ար. ճակատապարդար. տեղեակ մարտի. մարտագէտ. ասեգը ասֆլարընը էյի փերնե, գառ-լանմե պերեն. ներֆիֆլենո-ի ասասեր։

Tactile, գոեգներ, ած. շօշափելի. ապդակաձ. պգաւր. գեֆառնագար։

Tabellionage, պաշտօնեայ, ար. նօտարութիւն. տանեպատարութիւն. համապատասխանութիւն։

Tabernacle, պատարագարան, ար. խորան վկայութեան. վրան ժամու. 2. տապանակ (Սրբոց խորհրդոց). ար. Հրեայ՛ի՛ն կրօնի։

Tabide, պատիպ, առ. կապի վտիտ. ծխրտալ եւ ծլնպեալ. պոչի խըտ։

Tabis, պատ, ար. կտհակաւոր մեղուս. ջրմուշ ճաճանչ։

Tabiser, պատիպել, ն. կտհակաւոր, վէտ վէտ պտծել. ջրմուշ կրել։

Tablature, պատկերագրութիւն. քարտէս, տախտակ նշանագրոշմից կամ խազից նուագածութեան. պիրկ ձեռքի ֆռռալ փոշտալը։

Il entend la —, խորամանիք է. հասարակ ի խաբել է. ֆինոպոզ փըր. հնխոխն ինչ էյի աննոր։

Donner de la — à qn., ի չիմի կացուցանել զոք. ի դժուարին ինչ գործս արկանել զոք. պիրկինն պաշտպան ելնել։

Table, պատկէր, կղ. տախտակ. 2. սեղան. 3. սեղան կերակրոյ. 4. ցանկ. 5. պատկեր, տախտակ գրոց. նախնի. (փիղ, նուշ) նախնի. 6. աստղագիտական. պետնջահ. 7. նկատ աստղը. 8. ֆիհրիստ. 9. ինքնալարգա կշռոյ նուռ նուռնոյ, ոչինչ։

Mettre qn. sous la —, արգիլացուցանել. ուրիշ կրճատել։

Tenir —, կոչունս առնել. 2. կալ, նստիլ ի սեղանի ընդհրկաբ. նոտ վնրմէ. 2. աստգտա լօվ օշնարմէ։

Retrancher sa —, նուազ պետացուցանել զձախս կերակրոյ. ինքզինն խորշընը կտրել։

Donner la — à qn., անուցանել զոք ի սեղանոյ խրմէ. պնրնինէ վկնոկ աստիրացընող պետնմէ։

Courir կամ **Piquer les tables**, առնել հացկատակութիւն. պուֆատֆնտֆնր կինէ։

Toute-table, խաղ ինչ առաւտոյ. պէր նէվ նովնտօչոնա։

—, յտ. վահանակք առաւտոյ. նովնտա փառնտը։

Tableau, պատկը, ար. նկար. պատկեր. 2. նկարագիր. պատմութիւն. 3. արձանագիր. ցանկ. մատեան. նովնտ. 2. վտտ. 3. պեհրիստ. ֆիհրիստոն. փիսիկ։

Tabler, պ. Caser. 2. վստահ լինել. կիվնէլ։

Tabletier, ière, պատկերիչ, իչ, ար. եւ իկ. տախտակագործ. յօրինիչ տապտնտոյ. ինճիկ պօզրամաճը իշնէրէ խափան. նովնտաճու։

Tablette, պատկիճ, կկ. գարան գրոց, քարտիսից. դարակ. 2. քիս. յարկ. 3. տախտակիկ. պատառան. պատնզանաձեւ յօրինուած, ձոյլ. շերտ. կաղապար. բոկ. 2. ատչափ. չոմը. 3. փատրոնի կնգրընըն նատոփվորի փատրնտը. (նօփօլոմըն) նախնի պիչինախ փոնըտը։

Tablettes, կկ. յտ. տետր յիշատակաց. 2. մոմեղէն տախտակք ի գրել. 3. ցանկք, տախտակք (ժամանակագրական). ճիպտան. հիպոկրատեան. փիֆնիկ. 2. խոշոր էչէն խոսի պոլ մօմոլտա նախնիճկէրէ. 3. ֆիհրիստոն ատհիֆնէլէրէ։

Tabletterie, պատկերչութիւն. կկ. տապիղարտարութիւն. ինճիկ պօզրամաճընըն. մարտնհօզլօ։

Tablier, պատկիճ, ար. տախտակ նստարանի, ճատրակի. տապետ. 2. տապան. 3. ըն-

ասւորութիւն, յարմարութիւն, յօրինուած բանից. յարմարապրութիւն. կեն նեհվ։

Syntaxique, ոէնդոտոնփ, ած. յարմարապրական. կեն նեհվէ։

Synthèse, ոէնիէղ, էփ. համադրութիւն. յօդակապնութիւն. 2. միւսանգամ միաւորութիւն. կդուած. խառնուած. ընէյի՛փէ մանրըփէ. 2. ընէտրար պէրէնէլիէրմէ. պինիէլիէրմէ. ընէրտէղ։

Synthétique, ոէնիէդփէփ, ած. համադրական. յօդական. յօդաւոր. ընէլէիփէ։

Synthétiquement, ոէնիէդփէփէմէ, ած. համադրական, յօդական ապայմանաւ. ընէլէիփէոանէ։

Syphilis, ոիֆիլիո, էփ. ասատղկեան ախտ. ֆիրենիէլիէղ։

Syphilitique, ոիֆիլիդփէփ, ած. ասատղկեան ախտի. ախրոդիտեան. ֆիրենիք էլիէրինէ պուլէր. ֆիրենիք։

Syphon, պ. Siphon.

Syriaque, ոիոէֆ, ած. (լեզու) ասորական. ասորացի. ոիոբիոանէ։

—, ած. ասորերէն. ասորական բարբառ. լեոանէ ոիոբիոանէ։

Syringa, պ. Seringat.

Syringotome, ոիոիէիէօտօմ, ած. դանակ կամ կտրող կեղանկի. մանրէ ոիոիէ ֆէոիճէֆ պըլէֆ։

Syringotomie, ոիոիէիէօտօմի, էփ. կեղանկահատուածք. մանրէ ընէբրիհի. մանրէյը ֆէոմը։

Syrop, պ. Sirop.

Syrtre, պ. Sirtre.

Systaltique, ոիոտոլդիփ, ած. սեղմուկի եւ ձգուկի (շարժուածի) . ընօֆլանըզ ընէտրար ֆէվէլէյէն. էֆէզ ընէտրար պըրոֆան։

Systématique, ոիոդէմադիփ, ած. յօրինաւոր. բանականաձոյ. յօրինական. կարգեալ եւ կանոնեալ. ընէոընիգլէ. ֆոանոանէ։

Systématiquement, ոիոդէմադիփէմէ, ած. յօրինաւոր ապայմանաւ. յօրինական կարգօք. ընէրընիգ էլէ. ոոոոլ էլէ։

Système, ոիոդէմ, ար. բանականաձ. դիր. յօրինուած. յօրինուածք. յօրինուարթութիւն. յօրինակարգ. 2. ապայման. օրինակ. կարգ. ոոոոլ. ընէրընիգ. հէնգոհէլ. 2. ընգամ. գինվալ. եօլ. ոըրոս։

Systole, ոիոտօլ, էփ. սեղմուկ, ածձկութիւն արտի. էի-բէյին ընէտիլիգ ընօֆլանմաը. ոի-գէ-լիոոի։

Systyle, ոիոդիլ, ար. սիւնասիւն շինուած. խոֆըն փիրէտլէ ոէնո։

Syzygie, ոիզիդի, էփ. հանդիպութիւն լուսնոյ ընդ արեգական. գէմ ընդգէմ հայեցուած մոլար աստեղայց ընդ միմեանս. վո՛ֆրի իֆրիբրան. վո՛ֆրի ընէֆոպէոլ։

T.

Ta, պ. էփ. քո. ոընին։

Tabac, պոպո, ար. ծխախոտ. 2. ընչատիղ. ընի-ընի-ն. 2. ընֆէյ։

Tabagie, պոպոդիէփ. հաստրակաց տեղի ծխելոյ գծխախոտ. 2. արկղիկ ծխախոտոյ. ընի-ընի-ն իլէֆէֆէ իեբ. 2. ընի-ընի-ն ոանդըֆէֆըզըղը։

Tabarin, պոպո-ընի, ար. հուպիա. խեղկատակ. ծաղրածու. մո-ֆո-լլէփ. ընօֆլէփֆէ։

Tabarinage, պոպո-ընո-ժ, ար. խեղկատակութիւն. մո-ֆո-լլէփո-լէփ։

Tabatière, պոպոպիէ-, էփ. տուփ ընչատիղայ. ընֆէյէ ֆո-ռոոոո։

Tabellion, պոպելիօն, ար. ատենադպիր. նօտար. մահէֆէ ֆէոընիգէ։

զրաւական նշան կամ անցաւնշան յիրաւիշատ. պատկերմ. 2. ընհամք. համք. ընկերք. 3. մասնիկներ պիտիներմէ երեսոր արտաքոյ ներկանէ ներկեալ նիւթը։

Syncopé, ée, սինկոփէ, ած. (բառ.) կրճատեալ ի մէջէ. 2. (նշան) զրաւական կամ անցեալոյ. ընհամքը. 3. պէր ոչ պարբառ արտաքոյ ներկանէ ներկեալ (մասնիկը)։

Syncoper, սինկոփէ, ն. զրաւել անցանել յայլ կամ կցել ընդ այլում. (մասնիկը) պիտիով՝ աջնանգոյն ներկանէ ներկեալ երեսոր ծնանելոյ պէրներկեալ։

Syncrétisme, սինկրետիզմ, ար. միաբանութիւն պետական աղանդոց. ընկերքը պէր ընկերքը մեղհերոլերէն պէրներկեալ։

Syndérèse, սինտերէզ, էն. խելք, առաջնակ խղճի մտաց. գոլոյ իմացութը. գոլոյն սարմ։

Syndic, սինտիկ, ար. գործակալ իրաւանց (համրի իրիք). խօսնակ. հոգաբարձու. էհհեա. նախիկ. վերին պաշտ։

Syndical, ale, սինտիկալ, ած. գործակալի. խօսնակի. հոգաբարձուի. էհհեայս, վերին պաշտ։

Syndicat, սինտիկա, ար. գործակալութիւն. խօսնակութիւն. հոգաբարձութիւն. էհհեալը. վերիներ։

Synecdoche, Synecdoque, սինեկտոզ, էն. խելացնութիւն. ձեւ ինչ ճարտարախօսութեան. պէր ծնողի երեսոր։

Synérèse, սինէրէզ, էն. առնուլն կամ վարկեն զերկուս վանկս իրարու մի. էն հերձէի պէր կիսի գաւլամտ։

Synévrose, սինեվրոզ, էն. ներգործական յօդուած ակերացց. էհիերքին սինէր վնասեալ պէրիներքինէ պիտիներ։

Syngénésie, սինժենէզի. կցարեղուն տունկը. պէրնէվ ֆիլոսոֆլար ճիւնոյ։

Synodal, ale, սինոտալ, ած. սիւնհոդոսական. սիւնհոդոսի. էրէհնէ մեճլիսինէ հարսոս։

Synodalement, սինոտալման, ած. իրրեւ սիւնհոդոսի. ի սիւնհոդոսի. էրէհնէ ճիսմհիրիսնոպ։

Synode, սինոտ, ար. սիւնհոդոս. ժողով եկեղեցական. էրէհնէ գոլոյը. ենճիսմէնէ բահիպան։

Synodique, սինոտիք, ած. սիւնհոդոսական (թուղթ). 2. ընթացակից (շարժուն լուսնի). էրէհնէ գոլոյը ներքոնգիպան երազեան (մէհնատ). 2. (մահիմատը) պէր ենէնէ այսպան ո պէր ենէնէ այսպանց կրիպէյ (հարքէհրն)։

Synonyme, սինոնիմ, ած. համանշան. համանուն. մանոյը պէր. հեմմանա։

Synonymie, սինոնիմի, էն. համանունութիւն. անուանակցութիւն. համանշան անուն. մանոլերէն պէրլէյէ։

Synonymique, սինոնիմիք, ած. համանունական. համանշան. հեմմանա. հեմմանայէ։

Synoptique, սինոպտիք, ած. համատես. բովանդակելի միով տեսութեամբ. հիճրելէն ճեմ օլմալ. պէր պաճըլպա ներօրինէն։

Synoque, սինոք, ած. (տենդ) անընդհատ. արտը արտոը փերիլէզ (սըմմա)։

Synovial, ale, սինովիալ, ած. յօդաւշական. օյնոք խըլիընա պայէր։

Synovie, սինովի, էն. հիւթ ինչ հաւզատոր ի յօդուածս մարմնոյ. յօդահիւ. բոհնակի լերճէն. կինն օյնոքլըընըն արտաքնոք օլան երօղիներ։

Syntaxe, սինթաքս, էն. գա-

ֆիւն (գուշակ). յարմարու-
ֆիւն. խմբիկացք. խըրիւֆա՛ֆի
ֆաափ. 2. պերսպեր եվե՛ր վեր-
մը. ալեֆաը օլսու-գաանֆան
պերսպեր փաւյա. 3. ըհհաուպ-
ալեֆա. մեյլ. 4. (ըֆնոֆ) ասյ-
գաանգաւգա:

Sympathique, աենֆաըիֆ, ած. համակրական. ալեֆալը:
Encre —, ծաձուկ ֆիանաք. ֆեաղ ըտը ասիկը եաանալըը-
տըֆտան ասնրա եաղըլար օր-
ֆաւյա վըֆան մֆաղվոֆոգ:

Sympathiser, աենֆաըիվը, վ. մֆաբանել. յարմարել. վի-
նել համաբարոյ. ասնել հա-
մակրաւմիւն. ասյոաֆ. խմբիֆ-
գաճ եըմֆոֆ. մեյլը օլմաֆ:

Symphonie, աենֆօնի, էֆ. միաձայն երաժշտաւմիւն. ձայնակցաւմիւն. միաբար-
բառ երգ. դաշնակաւմիւն նաւապարանաց. 2. միաբար-
բառ, դաշնակաւար նաւապա-
րանք. 3. նաւապաձուք դաշ-
նակաւարք. վալվըլարըն հե՛մա-
հինի. 2. հե՛մահինոֆ վալվըլար. 3. հե՛մահինոֆ ասվենգեվըր:

Symphoniste, աենֆօնիսթ, ած. յարդարիչ կամ նուագ-
ածու դաշնակաւար երգից. հե՛մահինոֆ եղվի ֆօյան եաեօգ վալան մաասիֆնի:

Symphyse, աենֆիզ, էֆ. կցուած, յօդակապ (ասիկր երանաց). (ակր ֆեմիյին էֆի ֆաբվաաընըն) ակիվիլոֆ եերի, եֆ եերի:

Symptomatique, աենֆթօմաթիֆ, ած. (հիւանդաւմիւն) որ ունի նշանակս. ախտա-
ցոյց. ասրըվի. ակր մաթաչ նի-
վանը վերին (խաակիվոֆ):

Symptôme, աենֆթօմ, ած. ախտանշան. նշանակ յայտ-
արար (հիւանդաւմեան). (խաակիվոֆ) նիվանիֆ, ալե-
մֆիի. ասրըվ:

* **Synagogue**, աինագօգ, էֆ. ժողովրդանոց. ժողովանոց Հրէից. 2. հրեաւմիւն. 3. ժողովուրդ Հրէից. ախնօվ. 2. եահաապիվոֆ. եահաապ մեվհեպ. 3. եահաապ ճեֆիանը:

Synalèphe, աինալեֆ, էֆ. ամիսափաւմն երկաւց բառից ֆմ. խմբիմ՛ի ֆեվաֆիվեյան:

Synallagmatique, աինալագմաթիֆ, ած. երկակողմանի. ար պարտաւորեան կացու-
ցանէ զերկոսին կողմանս. էֆի ըտրոֆը պա պօրճըա-
մեճապաար եաֆան (ինեահհեաֆ):

Synarthrose, աինարթրօզ, էֆ. անշարժ կամ գժաւա-
րաշարժ յօգուած ասկերաց. ֆեֆիվերին գըմըլտանմաշեաֆոֆ ֆեֆ ալ գըմըլտանան օյնաշը:

Syncelle, աենսել, ար. աջակից կամ տառար հայրա-
պետի (յեկեղեցւոյ ծառնաց). (Ֆաա՛ ֆելեֆաֆնոֆե) ֆոնրէֆ եովերէ:

Synchondrose, աենֆօզ-պօզ, էֆ. ամառակցաւմիւն. ամառաւար յօգուած ասկեր-
ռաց. ֆեֆիվերին կեֆրոֆեվ եֆ, կեֆրոֆեվ վաֆկնաալըլ պինիլմաֆ:

Synchrone, աենֆրօն, ած. ժամանակակից. համաժա-
մանակ (շարժուաձ). պէր վը-
գընօտ օլան. եեֆվաֆրի:

Synchronique, աենֆրօնիֆ, ած. ժամանակակցական. (տախտակ) համաժ ամանակ դիպաց. պէր վաֆգընօտ ալաար եոֆեն վաֆաալարըն (ֆինհրիաֆի):

Synchronisme, աենֆրօնիզմ, ար. ժամանակակցաւմիւն. եեֆվաֆինիլիֆ. պէր վաֆգընօտ օլմա:

Synchyse, աենֆիզ, էֆ. միաձոյլ խառնաւած կամ շիմաֆաւմիւն զեառզաւածոց բառից (որ ալկալիցեն զկատզ խօսից). լաաղինլեր ագըտաը-նըն ֆատգըմաը:

Syncope, աենֆօֆ, էֆ. ֆեաւլաւկ. ֆեալկացուաձ. 2. կըտ-ճառուաձ նշանագրաց կամ սիւղաբայից ի մէջ բառից. 3.

Suspicion, ու-սբի-ւօյ, էն. կասկած. կարծիք. լիակեր. իւրին.

Sustentation, ու-սդ-ենդ-ւօյ, էն. անուդ. դարման. 2. անուցանելն. նաֆաքա. ֆոդոր. դեռևիյեմ նեռնե. 2. դե-լեմե.

Sustenter, ու-սդ-ենդ-է, ն. անուցանել. կերակրել. պահել. դե-լեմե. ասիլամե.

Suture, ու-սի-ռ, էն. կցուած. կարան (գանկի). (դէլ. լաևոլընա) տիւել, եւ իւրէն. պիրիլեի+ իւրէ.

Suzerain, aine, ու-զը-ռեյ, ն, -է. աւագ (տէր կամ տիկին) աւատի. մալեի+ռեռ իւրէ.

Suzerain, ու-զը-ռեյ, ար. աւագ կամ վերին աւատապետ. մալեի+ռեռ իւրէ.

Suzeraineté, ու-զը-ռեյ-տե, էն. աւագ կամ վերին աւատապետութիւն. մալեի+ռեռ իւրէ.

Svelte, զ'ելտ, -է. նուրբ. նրբաւարտ. ազնիւ. փափուկ. նէզ. նարին. պրէզ. նազէտ.

Sybarite, ի-պարոիտ, ար. այր մարմնոյ, ցանկասէր. պ-ռանեռ, ֆահիշ ոտա՛.

Sycomore, ի-կօմօռ, ար. ժանտաֆզենի. մոլաֆզենի. եռպան ինձիր ագաճ. ասպ-ռեան ինձիր.

Sycophante, ի-կօֆան-է, ար. խաբեպայ. նենգաւոր. եռ-լռենը. հիւլեպով.

Syllabaire, ի-լաբեռ, ար. հեգպաան. *հեգերէն. հիճի ռե+ռերե+.

Syllabe, ի-լա, էն. մի-ղոյ. հեգ. վանգ. հիճի.

Syllabique, ի-լաբիք, -է. մի-ղոյական. հեգական. հիճիյի.

Syllepse, ի-լէփ-ս, էն. հաւաքական ամփոփումն. փա-կելը ի միասին. ըզբռռեռ պէրլէ+ռե անլամ.

Syllogisme, ի-լօջ-իզմ, ար. հաւաքաբանութիւն. ռեւլե. եբլեռ.

Syllogistique, ի-լօջ-ի-ռիք, -է. հաւաքաբանական. եբլեռ.

Sylphe, phide, ի-լֆ, ֆիփ, ար. եւ էն. այս կամ ոգի օդոյ. ճիւն.

Sylvain, ի-լվէյն, ար. չահապտ անտառաց (դիք). օրման իլահը.

Symbole, -է-նիօլ, ար. խորհրդական նկար, պատկեր. նշանակ. առակ. 2. նշանակ, հանգանակ հաւատոց. նիշան. ասորիի ռեռալեյեի. ինիլ. այեռ. 2. պէն վալեռ. ե+լիմ ինի լեհռոռեի պէն.

Symbolique, -է-նիօլիք, -է. խորհրդական. նշանականական. առակական. ռեմալ. ինիլ.

Symboliser, -է-նիօլիզ, ն. անել համեմատութիւն, նմանութիւն, աղերս. ինեզ-գէմ, ալեֆաե օլմա՛.

Symétrie, -ի-մեթ-ռի, էն. պատշաճաղութիւն. համեմատութիւն. չափակցութիւն. զուգաչափութիւն. ռոյռեռնե+. ահկնի+. նիլամ.

Symétrique, -ի-մեթ-ռիք, -է. պատշաճաւոր. համեմատ. զուգաչափ. չափակցեալ. ռոյռեռ-. ինիլ-ռեռնե+ նիլամլը.

Symétriquement, -ի-մեթ-ռիք-լի, ած. չափակցութեամբ. յօրինեալ չափով. պատշաճաւոր կարգաւ. նիլամ+ իլե. հիճ՛ռեռի ինիլ-ռիլ իլե.

Symétriser, -ի-մեթ-ռի-զ, ն. լինել զուգաչափ կամ համեմատ միմեանց. ինիլ-ռիլե, եռռեւելեալե-ի-ռիլ-ռիլե օլմա՛.

Sympathie, -ի-մբի, էն. յանկումիւն. աղերս. ծաւռուկ միաբանութիւն. 2. վշտակցութիւն. ի միասին կրելն. 3. համակրութիւն. զութ. միտութիւն. ն. միաբանութիւն. պատշաճաւ-

ատանելոյ. պատչիռաբնական ընդյատաք եռալոմոք։

Survuider, տ. Survider.

Sus, առ-, նխ. ի վերայ. ի-առիւ-նէ։

En —, հ. անդր, առաւել քան. ի-ծիւիչ. ընդչատք։

—, հիմ. Հայպա. աղէ՛. հո՛յ-պէ. պէ՛ի՛տի։

Susceptibilité, առ-ակընդ-ղելիւթ, իմ. դիւրազգածութիւն. դիւրազգայութիւն. փէտ չափաւոր ինճինդ. ինճինդիչ։

Susceptible, առ-ակընդ-ղելի, ած. ընդունակ. առակ. բաւական. պատշաճ. 2. ընդ-մուտաար. փափուկ. քնքուշ. զգայուն. ի-պատ-ել ի-պէտ. ա-ելը. ի-պէտ. 2. նպատակ. չա-ի-պատ ալընան. ի-ծայ ինճինդ։

Susception, առ-ակընդ-ունիւն, իմ. ընդունելութիւն (եկե-ղեցական կարգաց). ի-պատ-ել ի-նդ. ա-ի։

Suscitation, առ-ակընդ-ունիւն, իմ. հրապոյրք. ծիւլադրու-թիւն. դրգռուածն. ի-նդ. ա-րի-նդ. այարինի։

Susciter, առ-ակընդ, ն. յա-րուցանել. երեւեցուցանել. 2. գրգռել. յուզել. յարու-ցանել. օրհնայս ընծաբեր. վիճա-ի ի-նդիչ. 2. (վիճել) ի-օխ-ել, ընծաբեր. ի-ընդ-ընդել։

Suscription, առ-ակընդ-ունիւն, իմ. ե-րեսագիր (նամակաց). ան-ի-ա-ի ի-առիւ- ի-ապընդ։

Susdit, ite, առ-ակ. իմ, ած. վերոյհիշեալ. յառաջա-գոյն, վերագոյն ճառելոյ. ընդ-ել օրհնեալ. անէծ-ել։

Susin, առ-ընդ, ար. յետ-նայարկ նաւու. ի-նդ-ին ար-պ ի-օվ-ելիւ։

Suspect, ecte, առ-ակընդ, ած. կասկածելի. երկբայա-կան. կասկածաւոր. խիստ ա-լի. չվստահելի. ընդ-ունելի. ի-նդ-ին-ընդ. իօրի-ելոցեալ։

Suspecter, առ-ակընդ, ն. երկմտել. տարակուսել. կասկածել. ընդ-ունելի։

Suspendre, առ-ակոյս-ել, ն. կախել. 2. յապաղել. դադարեցուցանել առ ժա-մանակ մի. 3. կախել, դա-դարեցուցանել (զոք ի պաշ-տամանէ առ ժամանակ մի). 4. արգելուլ. ունել. տամել. 2. ի-ծիւիչ-ի-նդ. տ-ընդ-ել. 3. (փափագելոյ իրոյ-ի-նդին) ի-ապել ի-ոխօտ ա-ի-ել իմ-նդ. 4. պրտմամել. զադ-ի-նդ. ի-ատ-ել։

Suspens, առ-ակոյ, ած. (եկեղեցական) կախեալ, արգելեալ ի պաշտամանէ. փա-փագելոյ իրոյ-ի-նդին ա-ի-ել օրհ-ել (տ-ընդ)։

En —, հ. ի վարանս. ի տա-րակուսի. ի կախ. զբօսու-ցիկ. ընդ-ոհնգ-ել. ել-ի-ա-ի պէտ ի-ար-զ ի-ի. փ-ար-ընդ հա-ընդ։

Suspense, առ-ակոյ, իմ. կախումն, արգելումն կղերի-կոյ ի պաշտամանէ առ ժա-մանակ մի. փափագելոյ իրոյ-ի-նդին ան ի- ի-ել. ա-ի-ել։

Suspenseur, առ-ակոյ-ել-օ-ած. ար. ար ի վերս ունի պկա-խեալն. ա-ընդ ի-ա-ան։

Suspensif, ive, առ-ակոյ-ելի, իվ, ած. խափանիչ. յա-պաղիչ. ի-նդիչ. օրհնել. ան-ի. ի-ծիւիչ-ի-նդ։

Suspension, առ-ակոյ-ելի, իմ. կախումն. 2. դադա-րումն. դադար. 3. կախում, դադարումն ի պաշտամանէ. 4. կախումն (ձեւ ինչ ճար-տարախօսութեան). ա-ա-ա-ընդ-ա. 2. ի-ելի. 3. ա-ի-ելի-ընդ. 4. ի ընդ ի-ի-ա-ան ի-ան ալիր ար ի-ա-ա, ել-օյ-ընդ-ել-ընդ-ի-ընդ ալիր ար ի-ծիւիչ-ի-նդ։

Suspensoir, } առ-ակոյ-ել-
Suspensoire, } ա-ա-ա, ար. յապաղակաց կախածոյ. ի-ընդ ալ-ընդ։

Surseemer, ս-ը-ը-ջ-մ-ե-ր, ն. դադարեցում ի վերայ սերմանելոյ. պէտ է տրտնջել երբեք պէտ է ծոմս կոչս երեխ կոչել:

Surseoir, ս-ը-ը-ս-ը-ը-ր, ն. եւ ը. յապաղել. յերկարել. կեցուցանել զոք. ս-ա-ղ-ե-ց-ո-ւ-մ:

Sursis, ս-ը-ս-ի, ա. յապաղումն. կեցուցանելի. ս-ա-ղ-ե-ց-ո-ւ-մ:

Sursolide, ս-ը-ս-ո-լ-ի-դ, ա. չորրորդ կարողութիւն ի գրահաշուի. երկերորդ պատկերն պէտ է:

Surtaux, ս-ը-ր-ո, ա. ասկ, հարկ անիրաւ կամ անչափ. նահապետ խոստովանեցաւ հարկս չափս ասէին:

Surtaxe, ս-ը-ր-ա-ք-ս, էջ. կրկին, նորոգ հարկ. 2. հարկ անչափ եւ անիրաւ. երկն ասէին. 2. չափով վճռել նահապետ ասէին:

Surtaxer, ս-ը-ր-ա-ք-ս-ե, ն. անչափ հարկս ի վերայ դնել. չափով չափ ասէին զօրք:

Surtout, ս-ը-ր-ո-ւ, ած. ի վեր քան զամենայն. մանաւանդ. ալէ խոսսա:

Surtout, ս-ը-ր-ո-ւ, ա. վերարկու. թիկնոց. մեկնաց. 2. զարդաճօճի ի սեղանի. 3. սայլակ աղխից. երեք. խոսի լիզա. 2. սոֆրա խաչերիս պես ծածկելիք շոշը. 3. երբեք խաչ, ոճակ արտաքոյ:

Surveillance, ս-ը-վ-յ-լ-ա-ն-ս, էջ. հսկողութիւն. տեսչութիւն. կեցվիմ. նաշ-ը-ր-լ-ը-ք:

Surveillant, ante, ս-ը-վ-յ-լ-ա-ն, ած, ա. եւ էջ. հսկեցող. տեսուչ. պահապան. վերակացու. պէտ է. նաշ-ը-ր-լ-ը-ք-ի:

Surveille, ս-ը-վ-յ, էջ. երկրորդ օր յառաջ քան (զմահ). ժամանակ երկուբ ասէ-ը-ր-ք-ը յառաջ քան (զապատերազմ...). էջ ին ևվ վ-ե-լ-ի-ս:

Surveiller, ս-ը-վ-յ-լ-ե, ը. եւ ն. սկել. մտ դնել. կեցվիմ. ֆ-ի-ջ-ե ծ-ո-մ-ք:

Survenance, ս-ը-վ-ը-ն-ա-ն-ս, էջ. յանկարծական գալուստ. պէտ է ն-ը-ր-ե-ն պէտ է ս-ի-ր-ե:

Survenant, ante, ս-ը-վ-ը-ն-ա-ն, ած. յանկարծահաս. գիտի եկեալ. որ գայ ի վերայ. ա-ր-ա-գ-ա-ն ի-ր-ե-ն. ա-ն-ա-ն-ա-կ ի-ր-ե-ն. ի-ր-ե-ն պատան:

Survendre, ս-ը-վ-ե-ն-ջ-ը, ն. եւ ը. մեծագնի վաճառել. պէտ է ս-ը-ր-ե:

Survenir, ս-ը-վ-ը-ն-ը, ը. յանկարծ ի վերայ գալ. հասանել ի վերայ. գ-ը-ի-լ ի-ս-ի-ն ի-ր-ե-ն. ի-ս-ի-ն ի-ր-ե-ն ի-ր-ե-ն-ի-ր-ե-ն-ի-ր:

Survente, ս-ը-վ-ե-ն-թ, էջ. վաճառումն մեծագնի. պէտ է ս-ը-ր:

Survider, ս-ը-վ-ի-դ, ն. հանել, թափել սակաւ մի. պէտ է ս-ը-ր-ի-դ:

Survie, ս-ը-վ-ի, էջ. ընդ երկարաձգութիւն կենաց կամ կենդանութիւն յետ սայլ ուրուք մեռանելոյ. պ-ա-է-ա-ք-ն-ո-ւ-թ-ի-ւ-ն ի-ս-ի-ն ի-ս-ի-ն:

Survivance, ս-ը-վ-ի-վ-ա-ն-ս, էջ. իրաւունք վիճակահաղթեան կամ յաջորդելոյ գմեռեալ զոք ի պաշտաման նորա. պէտ է ի-ր-ե-ն ի-ս-ի-ն ի-ր-ե-ն ի-ր-ե-ն ի-ր-ե

Surnaturel, elle, ած. չբնականաբար. ի վեր քան զբնութիւն. 2. արտասովոր կարգի. նորանշան. ընդհանրապէս խորհ, իմաստ. 2. ֆիւիք եւ ապր. աճիւղ:

Surnaturellement, ած. չբնականաբար իմն պայմանաւ. ի վեր քան զբնութիւն. ընդհանրապէս իմաստ եմ:

Surnom, անուն յորջորջանաց. յորջորջանք. լրացք:

Surnommer, անուանել. դնել անուն յորջորջման. լրացք ածմամբ:

Surnuméraire, ած. առաւել քան զթիւն սահմանեալ. ասյբական ընդունելու:

—, ապր. անվարձ սասարտ. անվարձ գրիչ. ժողովրդ ֆոլֆա խոսք խոսքը:

Surnumérariat, ած. անվարձ սասարութիւն կամ գրչութիւն. ժողովրդ խոսքիցքեր:

Suros, ած. այլասական ինչ արուեստից ձիոց. ոչ պաճաղընար պէս նման ապր:

Surpasser, ած. բարձրանալ ի վեր. անցանել բարձրութեամբ. 2. գերի վերայ լինել. գլուխ. յաղթել. ետոտ օրմոք. ետոտ ոչ ընդունի ընդդէմ. 2. խոնհան օրմոք. ապրմոք. ետնոք:

Surpayer, ած. հատուցանել առաւել քան պարտէգինան. առաւելապէն հատուցանել. պետրինոպն ընդունակ ետոպ. հոպոն ընդունակ ետոպ:

Surpeau, ած. վերնամարմին. արուաքին մարմին. ետն պերբ:

Surplis, ած. ճերմակաւար շապիկ կղերիկոսաց. ֆօլտրը ապբէ ընմա ինօմնէյ:

Surplomb, ած. կարկառանքն արտաքս քան զգիծ ուղղորդութեան. հակումն. ընդդէմ. ետոպ:

Surplomber, ած. կարկառանք արտաքս. ոչ կաք ուղղորդ. ընդդէմ պրընտ ընդմոք. ընդունի:

Surplus, ած. Ավացաւած. յաւելեալ. աւելորդ. արմնէք. ընդունակ:
Au —, ած. եւ գործեալ. նա եւ. սակայն. ինչպէս. պատճառ մասամբ:

Surprenant, ante, ած. քննական, ածք, ած. պարմանալի. նորագտանք. ածիք:

Surprendre, ած. հասանել յանկարծուստ. յանդգնաբար ըմբռնել. հատանալ անել. 2. խաբել. 3. հնարիւք, խարանօք կորզել. 4. իմանալ. լսել. 5. պարմացուցանել. յապաշ կրթել. խռովել. ընդունի ետոպ. պատմոք. ընդունի. 2. ապտոնի. 3. հնէ ետ ածարնի. 4. պատոք. ետոպ. 5. հնչբան կրնոք. ապն ետոն կրնոք:

Surprise, ած. յանկարծ հասանելն ի վերայ. յանկարծակի պատահար. յանկարծական յարձակումն. 2. խարանք. 3. ապշութիւն. պարմացումն. ետոնի ընդունի. պատմ. 2. ապտոնի. 3. ընծանի:

Sursaut, ած. **S'éveiller en —**, յանկարծակի կամ ընդհատ զարթնուլ ի քնոյ. զոնի ածատոն ապյանմոք:

Surséance, ած. յապաղումն. յամառք. ետնիրմոք. ոնհլնի:
Lettres de —, մուրհակ յապաղման արտաւց. պօրճան ծօրնոնքանի ընդունիրմ էչն վերնէն ածապբտ. րնետրնան:

չուխիւն. 2. երաչխաւորութիւն. 3. հաստատութիւն. պնդութիւն. ի. 2. փքիլ. 3. փուիլ. փոհիլ։

Surexcitation, ոյ-ը-կ-ո-յ-պ-ոյ, ին. յաճախապէս գրգռութիւն (ի գործարանս մարմնոյ). զյոյսի ընկերանիլ։

Surface, ոյ-ը-ֆա, ին. վերին երեսք. արտաքին կողմ, երեւոյթ. արտաքինն. յ-ոյ ի-զ-։

Surfaire, ոյ-ը-ֆէ-, ն. զ. ամբարձնել առնել. առաւել քան զարժէգինն պահանջել. ոչհաւանիմոք. փոյթչինոցն զյոյս ընկենուլ։

Surfaix, ոյ-ը-ֆ, ար. վերնաթաթանգ. վերին փոկ կառաւճիկ երիւարաց. գօլան յ-ոյ-նփ-ի գոյզ-ղ-ոյ։

Surgeon, ոյ-ը-յ, ար. շառաւիղ. բողբոջ. առնգն. ընձիւղ (յարմատոյ). փշոփոխն առլան ջուխ։

— d'eau, շառաւիղ ջրոյ. աղբիւրակն. ի-ր-ի գետ-ը-ոյ ոչ ամառ-ր-ոյ։

Surgir, ոյ-ը-յ-ի-, ը. ամրձնել, հառանել (ի ցամաք). 2. ծագել ի վեր երեւիլ (գ-յ-ը-յ-) ի-ր-ի-զ-։ 2. օրհոյս ը-գ-մոք։

Surhaussement, ոյ-ը-հօ-ը-մ, ար. առաւելագոյն բարձրութիւն. բարձրացուցանելն յոյժ. զոյնի ի-ո-ոչ-ի-ն-։ փոփ ար-ի-ը-մ։

Surhausser, ոյ-ը-հօ-, ն. հարի բարձրացուցանել (զկամարն). 2. առաւել եւս ամրացուցանել զպինն. ամբարձի առնել. (փոխ-ի) փոփ ը-օ-ի ոչ-ո-ոչ-ի-։ 2. պահանջն զյոյս ոչ-ո-ոչ-ի-ն ար-ի-ը-մ-ոք. պնդհալըլմոք։

Surhumain, aine, ոյ-ը-ի-մէն, ին, ած. ի վեր քան մարդկեղէն. ինոան ի-ո-պ-ի-ի-ն-ի-ն ի-ոյ-ի-ն։

Surintendance, ոյ-ը-ի-պ-ո-յ-ո-ի, ին. գլխաւոր վերակացութիւն. վերին հոգարարձութիւն. պոչ նաղբւբի։

Surintendant, ոյ-ը-ի-պ-ո-յ-ո-ի, ար. տեսչապետ. գլխաւոր վերակացու. վերին տեսուչ. պոչ նաղբր։

Surintendante, ոյ-ը-ի-պ-ո-յ-ո-ի-պ, ին. կին տեսչապետի. տեսչապետ տիկին. պոչ նաղբրը ընկճի. պոչ նաղբրի։

Surjet, ոյ-ը-ժ, ար. տղին կարանի. ի-ր-ի-ն։

Surjeter, ոյ-ը-ժ-ը-փ, ն. մանր կարել. ի-ր-ի-ն-ի-։

Surlandemain, ոյ-ը-լ-ո-յ-ը-ը-ի-, ար. երբորդ օր. մեւս օր. միւս վաղիւ. ի-ր-ը-ն փ-ր-ոյ ո ալր ի-ը-ն։

Surlonge, ոյ-ը-լ-ո-յ-ժ, ին. թիկնամէջք եզին. ընդ-ր-ը-ն պ-ը-փ-լ-ր-ը-ը-ը ի-ր փ-ո-զ-ի-ր-ի-ն-ի ն-ը-ի-ո-ր-ը-ի-պ-ո-ն ո-ն-ր-ա ի-ո-լ-ն ար-ր-ի-ը։

Surmener, ոյ-ը-մ-ը-ն-ի, ն. յոյժ աշխատ առնել (զերիւսարն). (պարւիրի) փոփ ի-ո-ր-մ-ոք։

Surmontable, ոյ-ը-մ-ո-ի-պ-ա-պ-ը-ը, ած. յաղթելի. ինն-ի-ր. ի-ո-ի-ն ո-պ-ը-ն-ո-ր։

Surmonter, ոյ-ը-մ-ո-ի-պ-ի, ն. ի վեր երթանել. բարձրանալ քան. 2. յաղթել. նուաճել. 3. անցանել գանցանել. գլխել. 4. կալ ի վերայ. առնել ի վեր կամ ի վերայ. ի-ո-ի-ն-ի ը-ը-մ-ոք. ալմոք. 2. ինձոք. ալի կինոք. 3. ինչոք ի-ո-ի-ն-ի ո-ր-մ-ոք. ալը-ր-մ-ոք. 4. ի-ո-ի-ն-ի-պ-ի ո-ր-մ-ոք։

Surmoût, ոյ-ը-մ-ա, ար. խտպմուզ. քաղցու. ջուր։

Surmulet, ոյ-ը-մ-ի-լ, ար. մօրուաձեւին. պարպոսնիկ։

Surnager, ոյ-ը-նաժ-ի, ը. ծփիլ, լուղալ ի վերայ ջուրց. 2. կալ մնալ. ը-ա-ի-ր-ի-ն-ի-ն-ոք։ ա-ա ի-ա-ի-ր-ի-ն-ի-պ ի-ա-ի-ոք. 2. պ-ա-ր-մ-ոք։

Vinaigre —, քացախ ի թանձրութենեւոյ. ինքնաքէր ինչ ինչ։

Surbaissé, ée, ած. (կամար) միջահակ. ներս. ած։ (ներս) միջահակ. ներս. ած։

Surbaissement, ած. պարս կամ խոնարհահակ միջավայր կամարի. 2. կամար միջահակ. ներս ներսոցնել. 2 ներսոցնել ներս։

Surcens, ած. վերադիր տուրք կալուածոյ իրիք. տէր հողերուն իւրաքանչիւր ելեւմտից վերի։

Surcharge, ած. ծանրաբեռնութիւն. առաւելութիւն բեռին. 2. առաւելութիւն վտանգ. ողբերգութ. ելոյթ. 2. ներս ներսոցնել։

Surcharger, ած. ծանրաբեռնել. առաւելագոյն բեռնով ի վերայ կապել. ելոյթ ներս ծանր. ողբերգել։

Surchauffer, ած. յանձին չողացուցանել, սպրել (գերկիսի). (ներս) ընդերկիր ծանրել, ներս։

Surchauffure, ած. գերսիրուն սպրեցեալ երկաթոյ. ծանր. գերսիրուն սպրեցեալ երկաթոյ. ծանրաբեռնութ. ողբերգութ. ներս ներսոցնել։

Surcomposé, ée, ած. կրկնայօդ. կրբկնաբարդ. բազմաբարդ. ներ ծանր ներսոցնել ելոյթ. ներ ծանրել։

Surcomposé, ած. բազմաստաբար մարմին. լծ. տարբերբերին ներսոցնել ելոյթ։

Surcroît, ած. յաւելուած. վերադիր. առաւելութիւն. ներսոցնել. ելոյթ։

Pour — de..., ի յաւելուած. յառաւելութիւն. ի վերայ. ածրմամբ ելի. ելոյթ. ծանրել։

Surcroître, ած. ծ. աճել (մոյ վիրաց). (ներս) ելոյթ ելոյթ. —, ն. կարի ին աճեցուցանել (գրինի). (ներս) ելոյթ ներս։

Surdent, ած. առելորդ առանձին. առանձին ի վերայ առանձին. ելոյթ տել. ներսոցնել տել. տել ներսոցնել։

Surdité, ած. խլութիւն. առելութ։

Surdorer, ած. կրկին օծանել. ոսկւով. ելոյթ ծանր ներսոցնել։

Surdos, ած. փակ ինչուան կառամիգ երիւարաց. ածաց ածելի ածրիներ ներ ելոյթ։

Sureau, ած. յանձին. ծանրաբեռնութ. ներսոցնել։

Sûrement, ած. յապահովս. 2. արդարեւս. ճշմարտիս. ծանրելի. 3. ներսոցնել։

Suréminent, ente, ած. գերազանց. ած. առանձնաբարձր. ելոյթ ներսոցնել։

Surenchère, ած. վերսիրուն յաւելումն գնոց յառջորդ. ներսոցնել վերսիրուն ներսոյս ելոյթ։

Surenchérir, ած. առաւելագոյն եւս գինս տալ. առաւելել եւս առնելոյ. ելոյթ ներսոցնել։

Surérogation, ած. յաւելոյթ, ելոյթ. գործք բարիք առաւել քան պարտս. ներսոցնել։

Surérogatoire, ած. առաւել քան պարտս. անպարտականս. ներսոցնել։

Suret, ète, ած. փոքր մի ծանր. ելոյթ։

Sûreté, ած. ելոյթ. ելոյթ. յապահովութիւն. առելոյթ։

Suprême, ախ-բ-ք՛, ած. վերին. վերագոյն. բարձրագոյն. ի-ից-ք:
Au — degré, ի վերին աստիճանի. կարի յոյժ. ոչն պիրք՛ք. ի ջիբ:
Sur, ure, ախ-, ած. ճիճաւ. կծաւ. փոճոճաւհամ. դաժան. ի-իչ. ից-ք:
Sûr, ûre, ախ-, ած. յաւպահով. անքոյճ. անկասկած. զգուշագոյն. 2. աստղ. հաւատարիմ. 3. անվրէպ. անսխալ. ճիշդ. ասէն. 2. ի-իչ-ք. ասք. 3. ի-անչ-մէ:
À coup —, անվրէպ. անշուշտ. իւղիւիք. չ-ախճիք:
Pour —, արդարև. ճշմարտաբար. անշուշտ. ի-իչ-քէն. չ-ախճիք:
Être — de son fait, լինել յաւպահովի գյաւղտագործեան իւրոց իրացն. ինքն ի չինէն ըսուն ի-ի-ախ-ին ասհիհչ-իչ օլմաք:
Sur, ախ-, նե. ի վերայ. ի վերայ. 2. վասն. առ. գ(այնմանէ). ընդ (երեկոյս). ի... 3. ի վեր քան. առաւել քան. ի. վերն. առընճիժ. 5. ի ակչ. 6. ըստ. ի-չ-իչ-ք. ի-չ-իչ-ի. ի-ոճ-ը-ը. 2. ի-ի. հոճ-ճ-ա. ի-օ-ի-ը-ի. (ախ-մ) ի-ախ. (ի-ան-ի-չ) ը-չ-ը. 3. աչ-ը. չ-ախ-ք. 4. ի-ճ-ը. ի-ան-ը-ը. 5. ի-ի-ք. 6. ի-օ-ք:
— toute chose, ի վեր քան զամենայն. մանաւանդ. աչ-ի ի-ա-ա:
— le tout, ի վերայ ամենայնի. ի վախճանի. ընդհայիւ. ն-ի-ի-ի-ք՛ի ճ-չ-մ:
Surabondamment, ախ-ա-ոյճ-ա-ի, ած. բազմաձ ասաւտուճիւամբ. լիով. առաւելապէս. ոյչ ոյչ. չ-ախ-ճ-ի-ի:
Surabondance, ախ-ա-ոյճ-ա-ի, ից. յոյժաւճիւն. բազմաձ առաւտուճիւն. ճ-ք ոյչ-ի-ճ. չ-ան-ի-ճ:
Surabondant, ante, ախ-ա-ոյճ-ա-ի, ած. յոյժաւ. 2. աւելորդ. ոյչ. ճ-ք չ-ճ. 2. չ-ախ-ճ. չ-ի-ի-ի:
Surabonder, ախ-ա-ոյճ-ա-ք, ն. յոյժաւ զ-ղաւ. լինել յոյժաւ առաւելաւ. ոյչ չ-ճ. ի-ի-ի-ի:
Suracheter, ախ-ա-չ-ք՛-ք, ն. գնել ամ-ճ-ա-գ-ն-ք. ոչ-հ-չ-ը ասն-ը ա-ճ-ի:
Suraigu, uë, ախ-ա-ի-ի-, ած. կարի սուր. (ձայն) յոյժ բարձր. ճ-ք ճ-ի-ի-ճ-ք:
Surajouter, ախ-ա-ի-ի-ա-ք, ն. յաւելաւ ի վերայ. յաւրել վերասին. ի-ախ-ի-ա-ն-ք ա-ր-ը-ճ-ի-ճ. ն-ի-ք-ճ-ա-ր ճ-ախ-ճ-ի:
Sur-aller, ախ-ա-ա-չ-ք, ն. (առանց հասչելոյ) վազել անցանել արտաքոյ շան ընդ հետս երթեալ. ն-ա-չ-ը հիչ ոչ-ը ախ-ա չ-ը-ի-ա-ի-ա-ի-ի ա-չ ի-չ-ի-ն-ի ա-ա-ը-ի ի-չ-ի-ճ:
Sur-andouiller, ախ-ա-ա-ի-ա-ա-յ-ի-ք, ա-ր. ամ-ճ-ա-գ-ոյ-ն ասոր-ն ե-ղ-չ-ե-ր-ա-ց ե-ղ-չ-ե-ր-ա-ւ-ի. ի-յ-ճ-ի ա-ա-յ-ա-չ-ա-ր-ի-ը-ն ի-ն ա-ի-յ-ի-ի ա-ա-չ-ը:
Surannation, ախ-ա-ան-ն-ա-ախ-օ-ի, ի-ի. անցանելն ասհմանեալ ժամանակի (մասն հակի իրիք). (ոչ ա-ի-ա-ի-ը-ն) ի-չ-չ-ա-ն-ը-ա վ-ճ-ի-ը ի-չ-չ-ա-ի:
Lettres de —, հրամանագրակ վերասին հատուածոյ ճասն հակի). ի'ի-ի ի-ի-ճ-ի-ի:
Suranné, ée, ախ-ա-ան-ն-ք, ած. հին. հնացեալ. խափանեալ. ի-ի-ի. ա-ա-ի-ա-չ օլմա-չ:
Surranner, ախ-ա-ան-ն-ք, ն. անցանել ըստ ասմ, ըստ ասհմանեալ ժամանակի. հնանալ. ոչ ի-չ-ը, վ-ճ-ի-ը ի-չ-չ-ի. ի-ի-ի-ի:
Sur-arbitre, ախ-ա-ա-ա-ա-ի-ք՛-ջ, ած. վերին դատաւոր իրաւ-ք-ա-ի-ի. ի-ա-ճ-ի-չ-ա-ի-ի-ն ի-ն-ի-ի-չ-ա-ր օ-չ-ա-ն ա-ա-չ հ-ի-ի:
Surard, ախ-ա-ա-, ած.

Être au —, ներկել. կրել վիշտս. ընկերի վերմէ։

Supplicier, ած. բնկերի վերմէ։

Supplier, ած. ապաղաչել. աղերսել. ընծայել. խնդրել։

Supplique, ած. աղերսագիր. գիր պաղատանաց. խնդրուածք. տրտմութիւն. բիծ։

Support, ած. մոյն. նեցուկ. 2. օգնականութիւն. պաշտպանութիւն. պահպանութիւն. պոյտ. 2. ներսամաս. հիմնարկ։

Supports, ած. յատ. կնքամկալք. կնքադարձք. նիշեր խառնուած հարկաւորի։

Supportable, ած. համբերելի. ժուժալի. 2. ներելի. արգելհատելի. ընկերանալ օրն. նորութիւն։2 ած օրհնելի։

Supportablement, ած. համբերելով. ի համբերական պայմանաւ. ներելի կերպ ընդ որում է։

Supportant, ante, ած. կրօղ. որ բարձեալ ունի. խոնջան. խոնարհական օրն։

Supporter, ած. բառնալ. ունել. ի վեր. 2. հանդուրժել. տոկալ. համբերել. 3. ներել. ընծայել. հօգնել խոնարհ. 2. կերպել. պայմանի. ընկերանալ կերպի. 3. աջակ կերպի. հանդուրժել. տոկալ. համբերել։

Supposable, ած. համարելի. կարծելի. դնելի. ընծայ, ընծայութիւն։

Supposer, ած. դնել. համարել. կարծել. ենթադրել. 2. ի մէջ բերել, հասատատել գտուած ինչ. բերել. ճշմարիտ. ընծայ կերպի. առնոտ. 2. խոնարհ կերպի։

Supposition, ած. կարծ. դրամագիր. վարկած. կարծիք. 2. դնելը, մուծանելն ներգաւ. տատմիճն. ընծայ. ընծայութիւն. կերպ (հնոցեցին) ընկերի ածին. հնի ընկերի։

Suppositoire, ած. դրամագիր, ար. կանաձև. դեղ արտանի. լուծ։

Suppôt, ած. ար. անդամ. ընկեր. 2. հաղորդ, գործակից, պաշտպան ընկաց. ընկեր. 3. ընծայ ճիւրեղ ընկած, ապահովել։

Suppression, ած. ընկերութիւն. խափանումն. ջնջումն. բարձումն. 3. գաղարումն. 3. զեղչումն. ծածկելն. խոնարհ ընկերքս. տիպ կերպ. 2. ընկերի. 3. ածոյկերպ. կիլկերպ։

Supprimer, ած. անհետ առնել. ջնջել. 2. խափանել. արգելուլ. 3. զեղչել. լռել. 4. ի բաց հատանել. կրճատել. խոնարհ, ածոյ կերպի. զօրմի. 2. պոռնիկ, խոտոռ կերպի. 3. կիլկերպի. ածոյկերպի. 4. ածոյ ընծրմի. խոնարհ ընծրմի։

Suppuratif, ive, ած. ածոյական. ընկերկերպի։

Suppuration, ած. ածոյ, ի. խոնարհութիւն, խառնելն (վիրաց). ընկերկերպ։

Suppurer, ած. խոնարհել. խառնել. ընկերկերպի. ընկ ածընկերպ։

Supputation, ած. հաշիւ. հնոտ։

Supputer, ած. հաշուել. համարել. խոնել. հնոտ կերպի. ածոյ։

Suprématie, ած. գերհաւատութիւն. առաւելութիւն. 2. գերհաւատութիւն, գահերիցութիւն (հաստատութիւն Աստղիացւոց ի հաստատոյս). խոնարհ կերպ. ընկերկերպ. 3. ընծայ։

Superlatif, ive, ած-ք-ագ-ա-գ-ույն. ա-ա-ա-

ծծըմբաթթվային աղ. տիր ղեվ ֆիյոցը ներալ։

Sulfite, տի-լֆիթ, ար. ծծըմբաթթվական աղ. ֆիյոտա տիր ղեվ ներալ ֆոալէ ինթրէտ։

Sulfure, տի-լֆի-ո, ար. ծծումբ. ֆի-ֆի-ըտ։

Sulfureux, euse, տի-լֆի-ո-ը, ը-զ, ած. ծծըմբային. ծծըմբական. ֆի-ֆի-ըթլէ-. ֆի-բի-ըտի։

Sulfurique, տի-լֆի-ո-իֆ, ած. ծծըմբայ. ծծըմբական. ֆի-ֆի-ըտի։

Sultan, տի-լթո, ար. ֆոալար Տաճկաց. 2. գլխաց զարդուց կանանց. ոռ-լիռ. 2. ներալէն տէլէտ։

Sultane, տի-լթոռ, էֆ. բառ-բիչէ, ֆոագուհի Տաճկաց. 2. պատերազմիկ նաւ ինչ Տաճկաց. ոռ-լիռ. 2. Օսմանլըըն տիր ոյ ճէնֆ իֆոի։

Sultanin, տի-լթոնի, ար. տակի գահճական ինչ Տաճկաց. տիր ղեվ Օսմանը ալիըը։

Sumac, տի-սոֆ, ար. աղտոտ. ծառ ինչ. ոռ-սոֆ. ոռ-սոֆ տլոռը։

Super, տի-բէ, ն. փահկէ. խնուլ. ֆոֆռոնսոֆ. ներ ֆոռնսոֆ։

Superbe, տի-բէ-ռ, էֆ. հպարտութիւն. ծոգը-ըլ-ֆ։ —, ած. հպարտ. 2. հոյակապ. մեծաչէն. յաղթ. փառաւոր. ծոգըտ-ը. 2. ֆի-ֆելէֆ. ճելհտ-ը. ալ։

Superbement, տի-բէ-ռըմի, ած. ամբարտաւանութիւնամբ. 2. փառաւորութիւնամբ. շքեղապէս. ծոգը-ըլ-ղէ. 2. ալտճէն էլէ. ֆի-ֆելէֆ տիր ներզ էլէ։

Supercherie, տի-բէ-զը-ֆ, էֆ. նենգ. խաբանք. հիլէ։

Superfétation, տի-բէ-ֆէ-ռոսիօն, էֆ. կրկին ապրումառութիւն. 2. յորդութիւն. աւելորդ յաճախութիւն (խառհրդոց, իմաստից). հո-ֆիլէ էֆէն ներբոր հո-ֆիլէ օլմա. 2. ներզըլըէֆ։

Superficie, տի-բէ-ֆի-ֆի. երեսք. մկանութ (ջուրց). արտաքին կերպարանք. մակերեւոյթ. ֆի-զ. ֆ-ոն. ֆի-զի։

Superficiel, elle, տի-բէ-ֆի-իէլ, ած. ար յերեսս կայ. արտաքին երեսաց. 2. արտաքին. վարկպարզ. հաբեւանցի. ֆիերի. ռաֆհի. պըլ-բէֆ. ֆի-զըֆ. 3. ֆ-ոն ներ տէօյէ. ֆէռէֆ։

Superficiellement, տի-բէ-ֆի-իէլըմի, ած. արտաքուստ. յերեսս. 2. ի հաբեւանցի. վարկպարզի ֆռի. ֆ-ոն ֆի-զի-ռֆ. 2. ֆ-ոն ներ տէօյէ։

Superfin, ine, տի-բէ-ֆի, ն, ած. սմինանութիւր. յոյժ ազնուագոյն. զ-յֆի ֆռնուագոյն. ֆէֆէ ալ։

Superflu, ue, տի-բէ-ֆլի, ած. աւելորդ. 2. անօգուտ. զիռֆ. 3. ֆ-իֆռ-իզ։

Superfluité, տի-բէ-ֆլի-իֆռ-իզ, էֆ. աւելաւածք. աւելորդք. աւելորդաբերիւն. անչափ առատաւորութիւն. զիռֆռիլէֆ. լռզըմըզլըէֆ։

Supérieur, eure, տի-բէ-իէօռ, ած. վերին. բարձրագոյն. ի-ճի։ —, ար. եւ էֆ. վերագոյն. վերակացու. առաջնորդ. աւագ. նռզըր. ռ-զ։

Supérieurement, տի-բէ-իէօռըմի, ած. բարձրագոյն օրինակաւ. 2. կարի քաջ. ազնուագոյնս. ի-ճի ներզ էլէ. 2. ֆէֆ ալ։

Supériorité, տի-բէ-իօռ-իթ, էֆ. վերապանութիւն. բարձրութիւն. պերճութիւն. առաւելութիւն. 2. առաջնորդութիւն. աւագութիւն. վերակացութիւն. ի-ճիլէֆ. ի-ոնի-նլի-ֆ. 2. նռզըրլըէֆ։

Suintement, ած-ինդ՛ման, ար. ծորուածք. քրտնուելիք. ափամ. ալեզմա. ինքնական:

Suinter, ած-ինդ-ն՛կամիլ. հառել. ծորիլ. քրտնիլ. փամիմ-ամիմ. ալեզմամ. ինքնանալ:

Suisse, ած-ի, ար. դըռնապան. փափաղեա:

Suite, ած-իդ, իք. հետագայք. ամենքին կարգ պհետեն երթալու. 2. ուղեկիցք. յաւգարկաւորք. շքադիրք. 3. յաջորդ. 4. շար կարգի. տողան. կարգ. յաջորդաւելիւն. 5. բազմութիւն. ծիւ հատարոյ. 6. եղք. կառապած. հետեւանք. 7. կարգ. կապ. պօդ. ապիրա. ինոնգոնի ինչինելը. 8. օլոաելար. ենոպա. ալայ. 9. արգոտ օլեան շնչ. լահիք. 10. իրիհաալ. ալբա. պիչի. ալիւիչ. 11. չօքլամ. գուլգալելիք. ալիր ալբա. 12. ալիր նգոնգնին ափըզոլին. ան. նգիրիմ. 13. ալբա. պալ:

À la —, ած. ի միասին. 2. յետոյ. գկնի. պհետ. պգրա-պգր. պիրչիփոք. 2. ինոնգոնի:

De —, ած. կարգաւ. մի գմիզ կնի. պիրի պիր արգը ալբա. ալբայլա. արդ արգա:

Tout de —, ած. վաղվաղակի. իսկ եւ իսկ. 2. առանց ընդ մէջ հատանելոյ. մի գմիզ կնի. չափաւոք. 2. պիրի պիր արգընգան:

Par —, ած. հետեւաբար. ետին իրի. ճոաե իչին:

Suites, պ. Luites.

Suivant, ante, ած-իվան, անդ: ած. յաջորդ. հետագայ. արգգան ինչին:

—, ante, ար. եւ իք. ուղեկից. 2. ապիսկան. իարան. իօլգալ. պիչի ինգին. 2. իրբայ:

—, նխ. ըստ. ըստ չափու. ինօրի. փափագ:

Suivante, ած-իվանդ, իք. նաժիչա, անձնակապան սիկանալ (ի թատրա). ինգոիրօ օյուանուանգա ճարիչի:

Suiver, ած-իվի, ն. օձանելլ ճարպագ. (ընկնիլ) ետ ած-րդե:

Suivi, ie, ած-իվի, ած. անընդհատ. անդադար. 2. յօդաւոր (բան). արգարըդ. բարբըդ. ի-ինատիլ. 2. գոգին ա- բարբդ. ի-ինատիլ. 2. գոգին ա- բարբդ. ի-ինատիլ. 2. գոգին ա- բարբ

Sudorifère, } ած. քրտնա-
Sudorifique, } բեր. ըհոլչ-
ած. քրտնած. ըհոլչ ի-
ըհոլչիչ:

Sud-ouest, ած. հարաւային արեւմտեան հողմ, կողմն. ֆըպլէ:

Suée, ած, իգ. տապնապ եւ երկեւոյ յանկարծական. անձկութիւն քրտնապին. ածոնըզ իզիրրոպ:

Suer, ած, ն. քրտնիլ. 2. բազում ճգտանս կրել. յոյժ աշխատ լինել. ըհոլչիլ. 3. ոչ ընդունելոմէ:

— sang et eau, արիւն քրտնիլ. բազում աշխատ լինել. ֆոն ըհոլչիլոմէ. էկէ ոչ ընդունելոմէ:

Suette, ած, իգ. քրտնատանդ. ըհոլչէ ածըմ:

Sueur, ած, իգ. քրտն. 2. քրտնութիւն. ըհոլչ. 2. ըհոլչիլոմէ:

Sueurs, իգ. յ. աշխատութիւն. ճգտանք. քրտնանք. պահպանի. ըհոլչ:

Suffètes, ած, ար. յ. բդեշխք կարթեդոնացւոց. ենէ ճէզիյէրլիլէր ճի-մհի-բի-նի-ն բէյլի-կէրի:

Suffire, ած, ն. բաւական, շատ լինել. բաւել. եւ վէրմէ. նէրմէ. նէրիշմէ:

Suffisamment, ածմաի, մ. բաւականին. շատ խոկ. եւ վէրիճէ ֆոփոր. փոֆիճէ:

Suffisance, ածոի, իգ. բաւականութիւն. 2. կարողութիւն. բաւականութիւն. 3. անապարծութիւն. մեծամտութիւն. եւ վէրմէ. փէֆոյէրի. 2. ֆոփըր օլմա. ֆոպէլէյէրի. 3. փէպէրլէմէ:

A —, En —, մ. բաւականին. ի լիութիւն բաւականի. փոֆիճէ:

Suffisant, ante, ածոի, ած, ած. բաւական. 2. ամբարտաւան. անապարծ. մեծամիտ. նէրիէր. 2. մոպրոբ:

Suffocant, ante, ածֆոֆոի, ած, ած. հեղձուցիչ. պօպոճա:

Suffocation, ածֆոֆոածօի, իգ. հեղձումն. պօպմա. պօպոբոլ:

Suffoquer, ածֆոֆէ, ն. հեղձուցանել. 2. խառակել. զայրացուցանել. պօպմոփ. 2. ածի ֆոի նիմֆէ. ֆըպրըմոփ:

—, ն. հեղձնուլ. պօպոլմոփ:

Suffragant, ածֆոաի, ար. եպիսկոպոս օգնական Մետրապոլտի. մոնրան հիւփիճոփէ ֆիֆոոպ:

Suffrage, ածֆոաժ, ար. քուէ. վիճակ քնտրութեան. 2. հաւանութիւն. համաձայնութիւն. ընդունելութիւն. ֆոբրա. 2. պէյնէմէ. բիլգի:

Suffrages, ար. յ. ապօթք ինչ իյիշատակ արբաց-նէլեյո ընէրինէ օլան նոփեյ:

Suffumigation, ածֆի-հիճոածօի, իգ. ծխաւէժ. բուրուժ. ֆի-լի-ֆի-. ֆի-հոփի-րմէ:

Suffusion, ածֆի-ըֆօի, իգ. զեղուժ, սփռուժ (աբեռան...). (ֆոնըն...) ֆոըմոբ, ֆինէ ֆոյըմոբ:

Suggérer, ածյիֆոֆ, ն. ծանկապիր լինել. ապդել. յուշ առնել. ֆիլի վէրմէ. ֆիփրինէ պրոֆմոփ:

Suggestion, ածյիֆոբրօի, իգ. ծանկապրութիւն. հրապոյրք. ֆիլի. այոբլմա:

Suicide, ածիֆիբ, ար. անձնասպանութիւն. անձնասպանութիւն. 2. անձնասպան. փէնոփ փէնոփինէ եօլփոբմէ. 2. փէնոփ փէնոփինէ եօլփոբնէ:

Suie, ածի, իգ. մուր (ծխոյ). ֆոբոմ. ֆո:

Suif, ածիֆ, ար. ճրագու. ճարպ. իւ ֆոպը. փեն ֆոպը:

Suiffer, տ. Suiver.

Suint, ածի, ար. ճարպաւոր աղա կամ քրտունք (մարմնոյ անասնոց). հոյվընէն ֆոպըը փէրի ֆոխոփ ըհոլրի:

Successif, ive, ակ-ցէս-ակ-իֆ, իվ, ած. յաջորդական. անընդհատ. միայար. 2. ժառանգական. յաջորդութեան. արար. ըստ կարգի. ժ-ին-իւոր. 2. վարձուէ (հ-ին-ը):

Succession, ակ-ցէս-ակ-իօն, ին. յաջորդութիւն. կարգ. շար. տողան. 2. ժառանգութիւն. հրիտակ. պէտքեր արդ-ըստ կէսլը. ին-կալ. ըստ. 2. մ-ին-ա:

Successivement, ակ-ցէս-ակ-իվ-մէ, ս. մի գիծով կնի. կարգաւ. փոխանակաւ. պ-ին-ակ արդ-ըստ:

Succin, ակ-ցէ-կէ, ար. սաթ. ե-ին-իտ-ա. ե-ին-իտ-ոտ:

Succinct, incte, ակ-ցէ-կէ, կէտ, ած. համառօտ. հակիրճ. ճ-ախ-ատ. ե-ըտ-ա:

Repas —, չորեքեակ սեղան. ազ ն-ատ:

Succinctement, ակ-ցէ-կէ-գ-ըմ-է, ս. կարճառօտ համառօտիւք. ե-ըտ-ատ-ա:

Dîner —, թ-ին-իւս ճաշել. խ-ոֆ-ի-ֆ-ի-ն է-օլլ ի-ատ-ը ին-կ-ի-ր:

Succion, ակ-ցէ-ակ-օ-իւն. ծծելն. ծ-ծ-ուն. ի-ր-կ:

Succomber, ակ-ցէ-օ-իղ-ե, ն. անկանել. ճնշել ընդ բ-ա-ռ-ա-մ-ի. ընկճել. 2. ի պարտութիւն մատնել. յաղթել. 3. մեռանել. կորնչել. ի-կ-ո-ա-ի-ն-ել-ա պէս-ըչ-է. գ-ա-ն-ա-մ-ա-ճ. 2. ի-ե-ն-ի-ը-է. 3. է-օ-ը ե-է. գ-ի-ֆ օ-ը-է:

Succube, ակ-ցէ-ի-ա, ար. դեւ ի կնոջ կերպարանս լ-ի-ե-ալ. ե-ա-ա-ո-ե:

Succulent, ente, ակ-ցէ-ը-ա-լ, անդ, ած. հ-ի-ւ-ի-ե-ղ. անընդարար-է-օ-ը-ի-ե-. պ-ե-ի-ր-ի-ճ-ի:

Succursale, ակ-ցէ-ը-ա-ա-ս-ա-լ, ած. իբ. օգնական, աւատարիչ (եկեղեցի). ի-ն-ր ե-ը-է-ի-ե ի-ա-ր-ց-ը-ը-ը (ե-ը-է-ե):

—, իբ. օգնական եկեղեցի. 2. օժանդակ հիմնարկութիւն. ի-ա-ր-ց-ը-ը ե-ը-է-ի-ե. 3. ի-ա-ր-ի-ը-ի-ն ի-ա-ի-ն-ի-ե:

Succursaliste, ակ-ցէ-ը-ա-լ-է-ի-ա, ար. հոգաբարձու օգնական եկեղեցւոյ. ի-ա-ր-ց-ը-ը ե-ը-է-ի-ե-ի-ն ե-ա-ե-ի-ե:

Sucement, ակ-ցէ-ը-մ-ի, ար. ծ-ծ-ելն. ծ-ծ-ուն. ի-ն-կ:

Sucer, ակ-ցէ-ի, ն. ծ-ծ-ել. քամել. 2. տակաւ կորզել զրբ. ի-ն-կ-ի. 3. պէ-ե-ն-ի-ն ի-ա-վ-ել ի-ա-վ-ել ը-ը-է ակ-ա-ը-ն-ի-ա. ի-ն-կ-ի:

Suceur, ակ-ցէ-օ-ը, ար. ծ-ծ-ել (վիրաց). 2. ծ-ծ-ել մ-ի-ա-ա. (ի-ա-ը) ի-ն-կ-ի. 3. ճ-ա-ա ի-ա-ի-ն պ-օ-ճ-ի-ե:

Suçoir, ակ-ա-ա-ա-ը, ար. ծ-ծ-ել գ-ո-ճ-ի մ-ի-ջ-ա-ա-ց. պ-օ-ճ-է-է-ը-ի-ն ի-ա-ճ-ի-ե ա-է-ի-ն:

Suçon, ակ-ցէ-օ-ի, ար. ա-յ-ա-ա-ա-ն մ-ո-ր-ճ-ո-ւ կամ նշան ի ծ-ծ-ելոյ. ի-ն-կ-ի-ե-ն օ-լ-ա-ն ֆ-ա-պ-ը-ը ի-ա-ի-ա ն-ի-ը-ն:

Suçoter, ակ-ցէ-օ-ը-է, ն. ծ-ծ-ել ա-ա-է-ա. ը-ը-է ը-ը-է ի-ն-կ-ի:

Sucre, ակ-ցէ-ը, ար. շ-ա-ք-ա-ր. է-ի-ե-ը:

En pain de —, կ-ո-ն-ա-ձ-ե. ճ-ա-ե-ա-ն-ի-ե. պ-է-ա-ը-ճ-ո-ւ-ի-ե:

Sucrer, ակ-ցէ-ը-է, ն. շ-ա-ք-ա-ր ց-ա-ն-ե-լ, դ-ն-ե-լ. հ-ա-ն-դ-ե-ր-ձ-ե-լ շ-ա-ք-ա-ր-ա-ա. է-ի-ե-ը ե-օ-մ-ֆ-ը, ե-ի-ն-է-ի. է-ի-ե-ը ն-ա-ե ի-ը-ր-է-ի-ն ե-ի-ն-է-ի:

Sucrerie, ակ-ցէ-ը-ը-ի, ե-է. գ-ո-ր-ձ-ա-ն-ո-ց կամ գ-ա-ա-ր-ա-ն շ-ա-ք-ա-ր-ի. 2. շ-ա-ք-ա-ր-ա-գ-ո-ր-ծ-ք. շ-ա-ք-ա-ր-ի գ-ն-ք. է-ի-ե-ը ի-ա-ի-ա-ճ-ա-ֆ, ի-ի-գ-ն-ա-ի-ն-է-ի-ե ի-ե-ը. 2. է-ի-ե-ը-ա-ի-ե է-ի-ե-ը ն-ա-ե:

Sucrier, ակ-ցէ-ը-ի-ե, ար. շ-ա-ք-ա-ր-ա-ա-ն. է-ի-ե-ը ֆ-ա-պ-ը:

Sucrin, ակ-ցէ-ը-ի-ն, ած. Melon —, սեխ շ-ա-ք-ա-ր-ա-ա-հ-ա-մ. է-ի-ե-ը ի-ա-ի ֆ-ա-ի-ա-ճ-ա:

Sud, ակ-ցէ-ը, ար. հ-ա-ր-ա-ւ. 2. հ-ո-գ-ի հ-ա-ր-ա-ւ-ոյ. հ-ա-ր-ա-ւ-ա-հ-ո-գ-ի. 3. հ-ա-ր-ա-ւ-ա-կ-ո-գ-ի-ա. է-ը-ւ-ի-ե. 2. է-ը-ւ-ի ր-ի-ա-ի-ե-ը-ը. 3. է-ը-ւ-ի ֆ-ա-ր-է-ը:

Sud-est, ակ-ցէ-ե-ա-ը, ար. հ-ա-ր-ա-ւ-ա-յ-ի-ն ա-ր-ե-ւ-ե-լ-ե-ա-ն հ-ո-գ-ի կ-ո-գ-ի. է-ի-ե-լ-ը-ա-ի:

Substruction, ‹ի›-պոպ-ի-ժ›ի, ից. ներքնակաւոյց շինուած. ալի պիա:

Subterfuge, ալ-պրեա-ֆէժ. ար. խուսափանք. փախուստ. սիվէնը. ֆալամաֆ:

Subtil, ile, ‹ի›-պրիլ, ան. նուրբ. անօսր. 2. արագ. սուր. սրատես. 3. կորովի. հանճարեղ. 4. խորամանդ. հնարագէտ. ճարտար. ինեֆ. 2. ‹ի›-պ›ին (ֆալ-լաֆ, իլօվ). 3. ֆիլոսոֆիէ. 4. հիլեկոզ. իննեֆ. ալէքի ի›օվ:

Subtilement, ‹ի›-պրիլ-մ›ան, ադ. խելօք հնարիւք. ճարտարութեամբ. նրբութեամբ. ֆինին, հիլէ իլէ. իննիլիյէ:

Subtilisation, ‹ի›-պրիլիզասիօն, ից. նրբիլն. անօսրացուցանելն. յատակիլն. պարզելն. իննիլիսիօն:

Subtiliser, ‹ի›-պրիլիզէ, ն. նուրբ գործել. անօսրացուցանել. 2. պատրել. խաբել. հնարիւք. իննիլիսիէ. 2. ալ պամիսէ:

—, ն. ի մանր մանր հանդամանս ինդանել. մանր կրկտել. նրբագնին ճարտասանել. իննեֆ ադաւիլբամ. էֆ› իննեֆ ‹էրիսիլէրէ իննէ›:

Subtilité, ‹ի›-պրիլիթէ, ից. նրբութիւն. անօսրութիւն. 2. ճարտարութիւն. խորադիտութիւն. 3. կորովութիւն (մտաց). նուրբ ճարտասրմտութիւն. 4. արագութիւն. իննիլիէ. 2. ֆիլոսոֆիէ. հիլեկոզլըք. 3. ‹էրիսիլէ. 4. ‹ա›ֆ›ա-ֆ›ամ›ա-ֆ:

Subtil, ée, ‹ի›-պ›իլ, ան. սլաքաձեւ. սրածայր. պիշ պիլիկի. պիշ կիպ ‹ի›լէրի ա-ֆ›ամ›ա:

Suburbicaire, ‹ի›-պ›ա-պիֆէռ, ան. արուարձանեայ (գաւառաք, եկեղեցիք) շուրջ գտնուելոց. Հռոմայ. Ր›օմա շրջակայքին ֆիլուրբանօսէ:

Subvenir, ‹ի›-պ›էնիր, ն. ձեռնտու, օգնական լինել. ի ժիկուէնս հասանել. 2. հագալ. մատակարարել. բաւական լինել. խարճալ կինիլ. 2. ֆայդատֆ. կերկիլ›էֆ›. 2. ֆայդատֆ. կերկիլ›էֆ›ել վէրմէ:

Subvention, ‹ի›-պ›էնսիօն, ից. տուրք, հարկ օգնութեան. գրամական օգնութիւն. էնկիլ›ի›ֆ. ան›ի›լէ կ›ուսդիւնէ:

Subversif, ive, ‹ի›-պ›էրսիֆ, իվ. կործանիչ. խանգարիչ. էքսդրէք. ալ›ա›ֆ›ա:

Subversion, ‹ի›-պ›էրսիօն, ից. կործանումն. էքսդրէք:

Subvertir, ‹ի›-պ›էրթիր, ն. կործանել. եդծանել. էքսդրֆէ. խարդ կիլիր:

Suc, ‹ի›ք, ից. հիւթ. աւիշ. 2. էական, ազնիւ, ընտիր մասն գրոց. խօլ. 2. պէր ֆիլոպէն խօլէ, խի›լ›ոֆ. ալ›ի›պիլ:

Succédané, ée, ‹ի›-ք›ադան, ան. (դեղ) փոխանակիչ. յայորդօղ. համազօր. պէր նի› էրինի խ›ոհան (ֆ›ա›լէֆ):

Succéder, ‹ի›-ք›էտէ, ն. յայորդել. պայազատել. փոխանակիլ. զհետ գալ. 2. ժառանգ լինել. ժառանգել. 3. յայդողել. կերկիլ կէլէ›ի›. ար›ուքման կէլէ›ի›. 2. ֆրոս կ›ալ›ի›, ա›լ›ոք. 3. ք›ա›ր, ա›ք›ա›լ կիկի›ի›:

Succès, ‹ի›-ք›ես, ար. գէապ›ելք իրաց. 2. յայողուքիւն. վ›ա›ք›ա›. 3. ք›ա›ր կիկի›ի›. կ›ք›ա›լ:

Successeur, ‹ի›-ք›էս›ա›, ար. յայորդ. պայազատ. ժառանգաւոր. կերկիլ կէլէ›ի›. ֆ›ք›ա›ի›օր:

Successibilité, ‹ի›-ք›էս›ի›պիլիթէ, ից. յայորդուքիւն. ժառանգաւորդուքիւն. վ›ա›ք›ա›լի›. ֆրա›ի›ք›ա›ք›ա›ն կ›ի›հ›ի›կիլի›:

Successible, ‹ի›-ք›էս›ի›պլ, ան. յայորդական. յայորդելի. ժառանգաւորդական. վէրաի›:

լաճման (իշ, ի ժամ). 2. պինամաս. ինչպէս:

Subrepticement, ան-պա-տիրաբար, ած. աւազակ աղաւճառաբար. խաբանօք. խելքի ինհա- էլէ:

Subreption, ան-պա-իւթիւն, իգ. նենգաւմիւն, աւազակ աղաւճառանք (վասն ընդառնելոյ շնորհս ինչ). խելքի ինհա:

Subrogation, ան-պա-այա-անի, իգ. կարգելն փոխանակ (աւրուք կամ իրիք). փոխանակումիւն. ինվէրէլ. անիր ելէչ խախօտ շէյ երէրինք գօմա:

Subroger, ան-պա-այէ, ն. կարգել, կացուցանել փոխանակ (աւրուք կամ իրիք). անիր ելինդանէ խախօտ նէռանէ երէրինք գօմաք. ինվէրէլ էրինէ:

Subséquemment, ան-պա-էքգոմաի, ած. յետոյ. ապա. ածրա:

Subséquent, ente, ան-պա-էքգոմ, անդ, ած. յաջորդ. յետոյ եկեալ. հետագայ. արժանի, ածրաման ինէնի. էյինճէ:

Subside, ան-պա-էք, առ. առուրք, նպաստաւորումիւն ի պէտս աերումեան. 2. օգնումիւն գրամական. խանք. իմպաս առէռանէ. 2. ան էնի իմպարը. իմպարէյէ:

Subsidiaire, ան-պանիրինէ, ած. օգնական. երբորդին. իմպարէ:

Subsidiairement, ան-պանիրինէ-ըմաի, ած. իբրեւ օգնումիւն. երկրորդական պայմանաւ. երբորդ հրաւէ. իփինճէ պէրբէճէպէ:

Subsistance, ան-պանիպաի, իգ. անուանդ. պարէն. նաֆագէ:

Subsistances, իգ. յ. պատշարք զօրաց. ասէկր նաֆագը, զանիրքէ:

Subsister, ան-պանիպէ, ն. կալ. տեւել. 2. հաստատուն, ի զօրումիւեան լինել. 3. կեալ. պահպանիմ. պայմանիմ. վար օլմաք. 2. ինհրելէ, ինչէր օլմաք. 3. խալամաք. ինչինմէ:

Substance, ան-պա-այա, իգ. գոյացումիւն. գոյումիւն. էումիւն. 2. նիւթ. նիւթաւմիւն. հիւմանիւմ. 3. հիւթ. անուանդ. զօրումիւն. 4. էական, գլխաւոր մասն. բովանդակումիւն. 5. իմաբեւոր պիտոյք. ապրէն. պահ. ճէվհէր. մահիյէքի. 2. ճէվհէր. մափք. 3. խօշ. փա-վվէքի. 4. ֆֆհա-մ. խէ-լաֆէ. իճմալ. 5. լաչը, ինչինէճէ նէռանէ:

En —, ած. գոյացաբար. հաստատօրէն. մահմառօրէն:

Substantiel, elle, ան-պա-պառիէլ, ած. անդգական. զօրացուցիչ. 2. էական. գլխաւոր. 3. գոյացական. անձնաւոր. խօշէ-. պէ-ինչ. փա-վվէքի վէրինճէ. 2. ինչ. պաչ. առ. 3. պահ. ճէվհէրէ:

Substantiellement, ան-պա-պառիէլէճմաի, ած. գոյացապէս. գոյացուածոյ. ճէվհէրանէ:

Substantif, ան-պա-պառիֆ, ած. գոյական (անուն). 2. էական (բայ). ինվառֆ. 2. ան-պահիպա:

Substantivement, ան-պա-պառիվէճմաի, ած. իբրեւ գոյական. ինվառֆանէ:

Substituer, ան-պա-պէրէ-, ն. դնել, կացուցանել ի տեղւոյ աւրուք. 2. երկրորդ ժառանգ կամ փոխանակ ժառանգի կացուցանել. պարգառնէն էրինէ փօմաք. 2. իփինճէ ինրառօզ էհմէք:

Substitut, ան-պա-պէրէ-, առ. եռերդապահ. վէրէլ:

Substitution, ան-պա-պէրէ-ան, իգ. փոխանակումիւն. դնելն գայլ ինչ փոխանակ այլոյ. 2. կացուցանելն այլ ժառանգս բաց յառաջնոյ ժառանգէ. պարգառնէն էրինէ փօմա. 2. առ հրաւէրօրեան տապա պարգառնէ հրաւէրօրլար փօմա:

Subitement, ած. յանկարծօրէն. փութանակի. պատահական. յանկուցէն. յանգամայն:

Subito, ած. փաղաղակի. փութանակի. ինդ. յանգամայն:

Subjoindre, ած. յաբել, կցել, յաւելուլ եւ եւս. գահա ընծրմաք, պինդ ընդրմաք, արիւնքիրմել, արիւնքրմաք:

Subjonctif, ած. ընդհատական (ժամանակ բայից). կցական. * ստորադասական. վճռէլ:

Subjuguer, ած. ընդ ձեռամբ նուաճել. ընդ լծով արկանել. 2. գեր ի վերոյ լինել. տիրել. պղոլ, ալ նիմք. 2. իւրացնել օլմաք. հնազանդեցուցանել:

Sublimation, ած. գոլումն շագանդ. իւրացնել. հնազանդեցուցանել:

Sublimatoire, ած. անօթ ուր ժողովին շագանդ գոլացեալք. իւրացնել նիմք:

Sublime, ած. բարձր. բարձրակաց. հոյակապ. նիմք. ալ:

Sublimé, ած. պարզած, շոգի անդրկի. անդրկեալ:

Sublimement, ած. բարձրագոյն օրինակաւ. նիմքով:

Sublimer, ած. պարզել, գոլացուցանել գշտապիս (անդրկի...). հնազանդեցուցանել. իւրացնել:

Sublimité, ած. բարձրութիւն. պերճութիւն. նիմքութիւն:

Sublingual, ale, ած. ներքնալեզուական. ընդ լեզուական. տակ լեզուական:

Sublunaire, ած. ի ներքոյ լուսնի. ընդ լուսնիս. ընդլուսնեայ. ոչ այլ աշխարհս. Le globe —, Le monde —, երկիր. աշխարհս. ած. տակ լուսնի:

Submerger, ած. ողողանել. ընկղմել. պատճառել ընկղմիլ. ողողանել:

Submersion, ած. ողող. ողողումն (երկրի). հեղեղք. ընկղմութիւն. ողող. ընկղմել:

Subodorer, ած. հոտառուլ ի հեռուստ. պնդիկան գօթաս այնպէ:

Subordination, ած. նոյնութիւն, նմանութիւն. ներքնադասութիւն. ներքնադասութիւն. կախումն միոյ գմիւսի. 2. հպատակութիւն. պատուիրելն հնազանդութիւն. պատուիրելն հնազանդութիւն. 2. իւրացնել:

Subordonnément, ած. նոյնպէս, ի ներքնադաս, երկրորդական իշխանութեամբ. անկերպն հնազանդութեամբ. իւրացնել:

Subordonner, ած. նոյնացնել, ն. կարգել ընդ իշխանութեամբ ուրուք. պերճնել հնազանդութեամբ. իւրացնել:

Subornation, ած. նոյնութիւն, իշ. հրապուրանք. յարմար:

Suborner, ած. հրապուրել. մոլորեցուցանել. յարմարել:

Suborneur, euse, ած. նոյն, իշ. եւ իշ. հրապուրիչ. մոլորեցուցիչ. յարմարիչ:

Subrécargue, ած. եւս. առևտրական նաւու. իշխ իշ. հնազանդեցուցանել:

Subrécot, ած. յաւելուած. վերադիր. աւելորդ. ընդ:

Subreptice, ած. (հրաման, շնորհք...) կարգեալ առ այլոց պատճառանաւք. 2. անհրամանաւ. գաղտագողի. իւրացնել նոյնպէս:

Stupeur, ապիւթիւն, իգ. թմրութիւն. ընդարմանալ. 2. զարմացումն. ապշութիւն. ապուշ. 2. հայրիկն. լալմ։

Stupide, ապիւթ, ած. ապուշ. ծանդրամիտ. չկիրթ։

Stupidement, ապիւթաբար, մ. ապշութեամբ. անմտութեամբ. չկիրթաբար. ահմոփ։

Stupidité, ապիւթիւթիւն, իգ. ապշութիւն. անմտութիւն. 2. անմիտ, անհանճար խօսք, գործ. չկիրթութիւն. ապերախտութիւն. 2. ահմոփ ակօղ, իլ։

Stygmate, ս. Stigmate.

Stygmatiser, ս. Stigmatiser.

Style, ոճ, ար. գրոց. հերիւն. 2. սէր ժամանակաց գրուածոց. 3. ած (բանից). առացած, պայմանի գրելոյ. 4. պայմանի. ած. առաքութիւն. կարգ. գնացք. պէտք։ 2. առաջի ափրիկէ. 3. խոխլոհ. 4. ներգ. ապիկի. ներքր. ա—ա—լ։

Vieux —, հին առաջարար. քոփ ներփիմ։

Nouveau —, նոր առաջարար. իճնի ներփիմ։

Styler, ոճել, ն. ընդանուցանել. կրթել. վարժել. աշխիրմոփ. խօյրխնդոփ։

Stylet, ոճել, ար. սէր. գաշոյն. հարպա. խանչիր։

Stylite, ոճելիտ, ած. ար. (Սիմէոն) սիւնակեաց. փիրփ ներփիմ քօփ-ր ինչիրին։

Stylobate, ոճելոպոտ, ար. պատուանգան, խարիսխ (սիւնից). (փիրփ) ներպանը, ներհելի։

Styptique, ոճիպտիկ, ած. պնդիչ, խաւացուցիչ արտվայրի. գոպչ քսիկի։

Styrax, ս. Storax.

Suaire, ոճ-ը, ար. պատանի (մեռելոյ). փքինի։

§ **Suant, ante**, ոճ, ոճ, ած. քրտնօդ. քրտնապին. ներիրնին. ներիրնի։

Suave, ոճաշ, ած. քաղցր. անոյշ. հաճոյ. ներիրը. խօշ։

Suavité, ոճաշիփ, իգ. քաղցրութիւն. անուշութիւն. ներիրիրիփ։

Subalterne, ոճպաղտերնը, ած. երկրորդական. ներքնակարգական. խանարհագոյն. հպատակ. իւրինճ. ախերին հիմնական. ներգի։

Subdélégation, ոճպոփելեգասիօն, իգ. տեղապահութիւն գործակալի. ճպոփր վերինիչ։

Subdéléguer, ոճպոփելեգել, ն. կարգել, կացուցանել տեղապահ գործակալի. ճպոփր երբինի վերել քօմոփ։

Subdiviser, ոճպոփիվիզել, ն. ներքնաբաժին առնել. գործել ի մասունս մասանս բաժանել. ֆասըը ֆասըլոր խիմիփ։

Subdivision, ոճպոփիվիզիօն, իգ. ներքնաբաժին. կրկին բաժանումն. ներփրար ներճիմ խիմ։

Subhastation, ոճպաստասիօն, իգ. աճուրդ. ճչպոփ. ճչպոփա էգճարմ։

Subhaster, ոճպաստել, ն. վաճառել յաճրդի. ճչպոփա առնոմ։

Subintrante, ոճպերէնթրան, ած. Fièvre —, տենդ կանխահաս կամ անընդհատ յարկրդօղ. պէրի առաջարիմ ներճիմ երխինչին ասլիմ։

Subir, ոճպէր, ն. կրել. անկանիլ, մատանիլ ընդ. յանձն առնուլ. չքփիփ. ճպոպէլա օլմոփ. ներչերինե օլմոփ։

Subit, ite, ոճպէ, իթ, ած. յանկարծական. յանկարծադէպ. ափանըը. ըֆինը։

Stratégiste, զորավարական, ած. ռազմավարական. մարտավարական. ճկուն իմի պիտանի։

Stratégue, զորավար, ած. ռազմավարական. զօրավար (Աթենացւոց). զօրավարական. զինուորական։

Stratification, զորավարութիւն, իգ. շարելն, զետեղելն զքիմիական նիւթս յատմանի ուրեք. ինչ մարդկանէ ոչ գիտի իմանալ զայն ոչ գոյ իմանի. իմաստասիրական։

Stratifier, զորավարեմ, ն. շարել, կարգաւոր զետեղել յատմանի ուրեք զնիւթս քիմիական. ինչ մարդկանէ ոչ գիտի իմանալ զայն գոյ իմանի, զբաղիմ իմաստասիրեմ։

Stratocratie, զորավարութիւն, իգ. զօրակալութիւն. իշխանութիւն զօրաց. զորավար հրամանատարութիւն։

Stratographie, զորագրութիւն, իգ. ռազմագրութիւն. բանակագրութիւն. ճիշդ իմի գոլը։

Strélitz, զորելից, ած. յատնանի խումբ ինչ հետեւակ զօրաց առ Ցուսս. զոմանք կոչին Janissaires զինուորք պիտի նոր ոչ հոյս ասպետք։

Stribord, զորհոյս, ած. ալակողմն նաւու. ձախակողմն նաւու։

Strict, icte, զորիդ, ած. անձուկ. խիտ. ամուր. Ջ. ճշդիւ. անաչառ. ճիշդ. ընդ. ինքն. Ջ. ընդ. խոյր ինծի գործ։

Strictement, զորիդիւ, ած. ճշդիւ. խստիւ. պընդապէս իմն. ընդ։

Strié, ée, զորիկ, ած. գծաւոր. ակօսաւոր. ընդ ընդ ընդ. ընդ։

Stries, զորիկ, իգ. յատ. գաւազանք. ակօսք. փոզածեւ փորուածք. ընդ ընդ ընդ. ընդ։

Strigile, զորիկիչ, ած. քերոց մարմնոյ ի բաղանիս. հրամարիքն ընդ։

Striures, տես Stries.

Strobile, զորօղի, ած. պիտաւակ շուշոյ. իմ ընդ։

Strophe, զորոճ, իգ. առաւն երգոց. պեյտ։

Structure, զորիճուածս, իգ. շինած. յօրինուածք. կառուցումն. կազմութիւն. պինա. իոփա. իոփը։

Stryge, տես Vampire.

Stuc, զոիւ, ած. կճաճեմի. կճաճագործ. ձերմեր ածիմ. ձերմեր ինծագործ իոփուն իմ։

Stucateur, զոիւորս, ած. կճաճեմիչ. ձերմեր փիրեն ածիմը։

Studieusement, զոիւորեն, ած. փութով. խնամով. հաւատարար. փութոյն իւր. իոգեկոչ։

Studieux, euse, զոիւորեալ, ած. ատուածասէր. իւրն հեմիտ։

Stupéfactif, ive, զոիւրիչ, իւ, ած. ծանրացուցիչ. փիւիչ։

Stupéfaction, զոիւրութիւն, իգ. անզգայութիւն. ծանրութիւն. Ջ. զարմանք. ապշութիւն. զոյմա. փիւիչ. Ջ. իմ. հեյրան օյմա։

Stupéfait, aite, զոիւրեալ, եր, ած. ապշեալ. անզգայեալ. ծանրեալ. ընդարմացեալ. իմ. զոյմոյ։

Stupéfiant, ante, զոիւրիչ, անդ, ած. ծանրացուցիչ. ընդարմացուցիչ. ոյիւրան. փիւիչ իոփն։

Stupéfier, զոիւրիչ, ն. ընդարմացուցանել. ծանրացուցանել. Ջ. զարմացուցանել. յապուշ կրծել. ոյիւրիմ. փիւիչիմ։ Ջ. հեյրան իմ։

Stipendiaire, ածական եւ գոյական, ոյ. ռոճկավաճառ. հատուցեալ. յե-լիսիկ։

Stipendier, գործել վարձու, ն. ռոճիկս, վարձակս տալ. վարձել. յե-լիսիկ վարժել. յե-լիսիկ առնել։

Stipulant, ante, ածական եւ գոյական, ոյ, ից. պայմանադիր. ահա ես կամ. երդնուլ։

Stipulation, գոյական, ից. պայմանագրութիւն. պայման. գրաւ։

Stipule, գոյական, ից. ծառանման տերեւոյ խոտերուն ելուզ։

Stipuler, գործել, ն. պայմանել. պայման դնել. առհասնել. գրավել. ուխտ գործել. ձեռնադրել։

Stockfisch, գոյական, ոյ. ձուկն յապխալ եւ չորացեալ. պոլսեցի ֆոթրոս։

Stoïcien, enne, ածական, կին, ից. առակիկեան (փիլիսոփա). սրամիտ. բնավարժ. բնավարժ։

—, ոյ. առակիկեան փիլիսոփա. 2. այր խիստ, անաշառ. բնավարժ. 2. ակրոն. ինքնին։

Stoïcisme, գոյական, ոյ. առակիկեան փիլիսոփայութիւն, ազանդ. 2. առակիկեան արուեստ, հաստատուն. բնավարժութիւն. 2. բնավարժ վերաբերութիւն, անտարբերութիւն։

Stoïque, ածական, ից. առակիկեան. հաստատուն. սրտոտ։

Stoïquement, մակբայ, ից. խստիւ. հաստատութեամբ. ըստ օրինակի Առակիկեանց. ինքնին. վերաբերութիւն։

Stokfiche, տ. Stockfisch.

Stomacal, ale, ածական, ից. զօրացուցիչ ստամոքսի. փոխեալ ընտանի վերին։

Stomachique, ածական, ից. ստամոքսի. 2. օգտակար ստամոքսի. փոխեալ տալ. 2. փոխեալ ընտանի։

Storax, գոյական, ոյ. ստորաքին. ծառ. քաղցր փոքր ընկոյզ։

Store, գործ, ոյ. վարպետ (պատուհանաց, կամաց). (ընդունիլ, արգելք) ընդդիմութիւն։

Strabisme, գոյական, ոյ. շեղումն աչաց. նզոյ ատելութիւն։

Stramonium, գոյական, ոյ. փշահնձոր. խանձուկ. ագռաւ։

Strangulation, գոյական, ից. խեղդ. խեղդուածին. պօղմա։

Strangurie, գոյական, ից. միզապրատուութիւն. ուռուցք։

Strapasser, գործել, ն. չարչարել. լկել. գանազիցս առնել. 2. հարեւանցի խօսիլ ընկարել. խըրճոլմոք. ընդհատ։ 2. ի-րիւն փոյթ ընել։

Strapassonner, գործել, ն. վարկապարզի, խոշտանգել. ի-րիւն փոյթ, ծագումն ընել։

Strapontin, գոյական, ոյ. շարժուն աթոռ առաջակողմանի կառաց. գրագանը իջնոտ երեսին պահել։

Stras, գոյական, ոյ. Սպասաւոր կամ արուեստական ադամանդ. խոհմ երմա։

Strasse, գոյական, ից. կտաւր, յատկ մասնաւոր սպասքի. իջեցընելը։

Stratagème, գոյական, ից. դաւ, նենգ պատերազմական. 2. խորամանկութիւն. Հարատարութիւն. հնարք. մարթանք. ճկոյթ հնչեակ. 2. գիտութիւն. հնարէք։

Stratége, տ. Stratégue.

Stratégie, գոյական, ից. ռազմագիտութիւն. զօրավարութիւն. ճկոյթ իմի։

Stratégique, ածական, ից. ռազմագիտական. ճկոյթ իմիոք պատճառ։

ֆ-ա-ֆ-ի-ֆ , ա-ձ . Նե-զ-ա-գ-ր-ա-կ-ա-ն . ֆ-ա-՛ն-ի-ն ֆ-ա-խ-ի-ա-ա-գ-ա գ-ա-յ-ի-ր :

Steppe, ա-գ-ի-ֆ , ա-ր . և-ւ ի-ֆ . բ-ա-զ-ա-վ-ա-յ-ր . ա-ա-փ-ա-ա-ա-ա-ն . գ-ի-ա-ղ օ-վ-ա :

Stère, ա-գ-ե-ա , ա-ր . ա-ա-ն-ր . չ-ա-փ ֆ-ի-ն-չ փ-ա-յ-ա-ն-ի . ա-ի-ր Ն-ե-վ օ-գ-ա-ն ֆ-օ-լ-ի-ե-ա-ֆ-ա :

Stéréobate, ա-գ-ե-ա-ֆ-ա-գ-ա-ր , ա-ր . ֆ-ա-ր-ֆ-ա-ֆ-ա , ա-զ-ա-ա-ւ-ա-ն-գ-ա-ն չ-ի-Ն-ա-ւ-ա-ծ-ա-զ . գ-ի-ն-ա ֆ-ա-ա-գ-ա-ն-ը , ֆ-ի-ֆ-ե-լ-ի :

Stéréographie, ա-գ-ե-ա-ֆ-ա-գ-ր-ա-ֆ-ի-ա , ի-ն . Հ-ա-ա-ա-ա-ա-ա-գ-ր-ա-ւ-ֆ-ի-ւ-ն . ֆ-ի-ե-ա-ֆ-՛-ի ի-ճ-ի-ա-ի-ֆ-ա-ֆ :

Stéréographique, ա-գ-ե-ա-ֆ-ա-ֆ-ի-ն , ա-ձ . Հ-ա-ա-ա-ա-ա-գ-ր-ա-ֆ-ի-ա-ն . ֆ-ի-ե-ա-ֆ-՛-ի ի-ճ-ա-ա-ի-ֆ-ա-ֆ-ա գ-ա-յ-ի-ր :

Stéréométrie, ա-գ-ե-ա-ֆ-ե-ա-ֆ-ի-ա , ի-ն . Հ-ա-ա-ա-ա-ա-չ-ա-փ-ա-ւ-ֆ-ի-ւ-ն . Հ-ի-Ն-գ-ե-ա-ֆ-՛-ի ի-ճ-ա-ա-ի-ֆ-ա-ֆ :

Stéréotomie, ա-գ-ե-ա-ֆ-ա-ֆ-օ-փ-ի , ի-ն . Հ-ա-ա-ա-ա-ա-Հ-ա-ա-ա-ւ-ֆ-ի-ւ-ն . Հ-ե-ր-Ձ-ա-ւ-մ-ի Հ-ա-ա-ա-ա-ա-ա-ն Ձ-ա-ր-մ-ա-ց . ֆ-ի-ե-լ-ե-՛-Հ-ի ի-ճ-ա-ա-ի-ֆ-ա-ֆ :

Stéréotypage, ա-գ-ե-ա-ֆ-ի-ֆ-ի-ֆ , ա-ր . Հ-ա-ա-ա-ա-ա-ա-ա-ւ-ֆ-ի-ւ-ն . Հ-ի-ֆ-ր-ի-ի-ֆ-ի-Ն Հ-ա-ա-ֆ-ր-ա-ֆ ա-լ-ա ա-ա-ա-ֆ :

Stéréotype, ա-գ-ե-ա-ֆ-ի-ֆ ; ա-ձ . Հ-ա-ա-ա-ա-ա-ֆ-ի-ա . Հ-ի-ֆ-ր-ի-ի-ֆ-ի-Ն Հ-ա-ր-ա-ֆ ա-լ-ա ա-ա-ե-ւ-ֆ-ե-ւ :

Stéréotyper, ա-գ-ե-ա-ֆ-ի-ֆ-ի-ֆ-ե-ր , ն . Հ-ա-ա-ա-ա-ա-ա-ֆ-ի-ա գ-ր-ա-չ-ա-ի-ր . Հ-ի-ֆ-ր-ի-ի-ֆ-ի-Ն ե-ա-լ-ե-ւ-ր ե-լ-ա-ա ֆ-ի-ա-ա :

Stéréotypie, ա-գ-ե-ա-ֆ-ի-ֆ-ի-ի , ի-ն . Հ-ա-ա-ա-ա-ա-ա-ա-ւ-ֆ-ի-ւ-ն . Ձ . Հ-ա-ա-ա-ա-ա-ա-ֆ-ի-ա գ-ր-ա-չ-ա-ա-ն-ա-գ . Հ-ի-ֆ-ր-ի-ի-ֆ-ի-Ն ե-ա-լ-ե-ւ-ր ե-լ-ա-ա ֆ-ի-ա-ա ֆ-ի-ն-ն-ի . Ձ . Հ-ի-ֆ-ր-ի-ի-ֆ-ի-Ն Հ-ա-ր-ա-ֆ ֆ-ի-ա-ա-ն-ե-ա-ֆ :

Stérile, ա-գ-ե-ր-ի , ա-ձ . ա-ֆ-ա-ւ . ա-ն-ծ-ն-ա-ւ-ն-գ . ա-ն-ա-գ-ա-ւ-գ . ա-ն-ի-մ-ր . ֆ-ը-ը-ր . ֆ-ա-Հ-ա-ա-լ-ա-ա-գ :

Stérilité, ա-գ-ե-ր-ի-ե-ֆ-ի , ի-ն . ա-ֆ-ի-ա-ւ-ֆ-ի-ւ-ն . ա-ն-ա-գ-ա-ւ-ֆ-ի-ւ-ն . ա-ն-ի-մ-ա-ւ-ֆ-ի-ւ-ն . ց-ա-ւ-մ-ա-ւ-ֆ-ի-ւ-ն . ֆ-ը-ը-ր-ի-ւ-ն . ֆ-ա-Հ-ա-ա-լ-ա-ա-գ :

Sterling, ա-գ-ե-ր-ի , ա-ր . ա-ա-ե-ր-լ-ի-ն . ա-ա-կ-ի դ-ա-Հ-ե-կ-ա-ն Ա-ն-գ-ի-ա-գ-ա-ա-գ . ի-ր-ա ը-ա-ի-ե-ր-ի-ն :

Sternum, ա-գ-ե-ն-ո-ւ-մ , ա-ր . ա-ա-կ-ր կ-ա-մ ա-ա-փ-ա-ա-ա-կ չ-ա-ն-չ-ա-գ . ի-ե-օ-յ-ե-ա ֆ-ե-Ի-յ-ե ե-ա-ե-օ-ֆ ն-ա-ի-ն-ա-ա-ը :

Sternutatoire, ա-գ-ե-ա-ն-ե-ֆ-ա-ֆ-ա-ֆ-ա , ա-ձ . փ-ա-ն-չ-ե-ա-ա-յ-ի-չ . ա-ֆ-ա-ը-ր-ը-ճ-ը :

Stethoscope, ա-գ-ի-ն-օ-ֆ-օ-ֆ , ա-ր . կ-ր-ծ-ա-ֆ-ե-ա (գ-ա-ր-ծ-ի-ք) . Հ-ե-ֆ-ի-մ-ի-ե-ր-ի-ն ի-ե-օ-յ-ե-ա ե-ե-ա-ա-յ-ա-ճ-ա-ֆ ա-լ-ե-ի-ի :

Stibié, ée, ա-գ-ի-պ-ի-ե , ա-ձ . (դ-ե-ղ) Հ-ա-ն-ե-ա-լ ի-ն ծ-ա-ր-ր-ա-ֆ-ա-ր-ե . ր-ա-ի-ը-ե ի-ա-չ-ը-ն-ֆ-ա-ն ե-ը-ֆ-օ-ր-ը-մ-ը-լ (է-լ-ա-ճ) :

Stigmate, ա-գ-ի-մ-ա-ֆ , ա-ր . ա-ա-կ-ի . ե-ր-ա-չ-մ-ե-պ-ք . 2 . ֆ-ա-ր-ա-ն . դ-ր-ա-չ-մ . 3 . չ-Ն-չ-ա-ծ-ա-կ ի-ն ա-գ-ր-ա-ա ա-ի-ջ-ա-ա-ա-ց . ե-ա-ր-ե Ն-ի-չ-ա-ն-ը . 2 . գ-ա-մ-չ-ա . 3 . պ-ե-օ-ճ-ի-ր-ը-ն ե-ա-Ն-ը-ն-ա ն-ե-ֆ-ե-ա ե-ե-լ-ե-յ-ե :

Stigmatiser, ա-գ-ի-մ-ա-գ-ի-չ-ե , ն . ֆ-ա-գ-ի-չ . գ-ր-ա-չ-մ-ի-չ ֆ-ա-ր-ա-Հ-ա-ա-ա . 2 . ա-ա-գ-ա-ա-ա-ն-ի-չ . ե-պ-ի-գ-ի-չ . կ-չ-ա-ա-մ-ի-չ . գ-ա-չ-ա-մ-ֆ-ի-չ . գ-ա-մ-չ-ա-մ-ֆ-ի-չ . 2 . ա-յ-պ-ա-լ-ա-մ-ֆ . ա-ի-ն-ա-մ ն-ի-ֆ-ե-ա :

Stil de grain, ա-գ-ի-լ ե-ը ֆ-ե-ֆ-ի , ա-ր . Ն-ե-ր-կ ի-ն-չ գ-ե-պ-չ-ի-ն . ա-ի-ր Ն-ե-վ ա-ա-ր-ը գ-օ-յ-ա :

Stillation, ա-գ-ի-լ-ա-ի-օ-յ , ի-ն . կ-ա-ֆ-ա-ւ-ն-ի . ծ-ա-ր-ա-ւ-ն-ի . գ-ա-մ-չ-մ-ա :

Stimulant, ante, ա-գ-ի-մ-ե-լ-ա-ն , ա-ն-ե , ա-ձ . ֆ-ա-ֆ-ի-չ . գ-ը-ր-գ-ա-ի-չ . ը-Ն-գ-ա-ա-ա-ւ-գ-ի-չ . գ-ի-ը-ճ-ի-ե-ա-ֆ . ֆ-ի-ր-ի-ն-ճ-ի-ե-ա-ֆ . ֆ-ա-Հ-ր-ի-ֆ ֆ-ի-ն-ֆ-ի :

Stimuler, ա-գ-ի-մ-ե-լ-ե , ն . ֆ-ա-ֆ-ե-լ . գ-ր-գ-ե-լ . ը-Ն-գ-ա-ա-ա-ա-ւ-գ-ա-Ն-ե-լ . գ-ր-գ-ա-ե-լ . ա-օ-ի-ա-ֆ . գ-ի-ր-ի-Ն-ճ-ի-ե-ա-ֆ . ն-ի-ե-ր-ի-Ն-ճ-ի-ե-ա-ֆ . ն-ա-Հ-ր-ի-ֆ ֆ-ի-Ն-ճ-ի-ե-ա-ֆ :

Stimulus, ա-գ-ի-մ-ե-լ-ի-ա-ա , ա-ր . ֆ-ա-ֆ-ա-Ն-ե . ճ-օ-ր-ա-լ :

Stipe, ա-գ-ի-ֆ , ա-ր . բ-ա-ա-Ն (ա-ր-մ-ա-ւ-Ն-ա-ա-գ) . յ-օ-գ-ա-ա-Ն (ձ-ա-ր-խ-ա-ա-ա-գ) . (խ-ա-ա-ր-մ ա-գ-ա-ճ-ը) ի-ե-ն-ի-ե-յ-ե . (է-յ-ր-ե-լ-ի-ի օ-Ն-ա-ա) ա-ա-ի-ը :

*կառավակալ. ՝անշարժ. փոս-
ըան. վոէըէ:*
*—, ած. նաև տեսուչ նաւաց
եկեղեց եւ երկրաց. կիրեն չը-
ըան կոչնէրէ կեօղնէյեն կոչ:*
Stationnale, *ած. կէ. (եկեղեցի) ապդակալուժեան.
պէտրէնէ չըկըլմամօք (փիլիսոփ):*
Stationnement, *ըան, ած. կառավակալուժիւն.
կալն է տեղւոյ ուրեք. պէր
կէրեք գոռըմ:*
Stationner, *ել. պտուղի առնուլ. կալ ձեալ
(կառաց) է տեղւոյ ուրեք.
(զրապոլիր) պէր կէրեք գոռ-
մաք:*
Statique, *կէ. կշռագիտուժիւն. կշռակա-
նուժիւն. կ'ըսէ հաւասարակշիռ:*
Statistique, *կէ. վիճակագրուժիւն. ճըշ-
գրիտ եւ մանր նկարագիր
(տէրուժեան, նահանգ). կ'ը-
սէ ահվո'ըէ ալհրէփէրէն. հա-
ստատուած իտուքէ:*
*—, ած. վիճակագրական.
մանրագնաուած. հաստատուած
իտուքիվ:*
Statmeistre, *ըան. քաղաքապետ (ի
Մարսեպուրգ). նոսքով:*
Statuaire, *կէ, ած. անդրիանագործ. արձանա-
գործ. դրօշագ. ոսկերչի.
օյմաճը:*
*—, կէ. գրծչագործուժիւն.
արձանագործուժիւն. ոսկ-
րչէն օյմա ոսկուէրը. ոսկերչիլիք:*
*—, ած. գրօշագործուժեան
(արուեստ). արձանական.
արձանի. ոսկերչիլէյէ նայոց
ոսկի պոյէր:*
Statue, *կէ. արձան. անդրի. ոսկի. օյսու-
մա. ոսկրէն:*
Statuer, *ել. կարգել. ահհմանել. ճարար վէր-
ջէք:*
Statu quo, *կօ, ած. առաջին վիճակ. իւրրէն հօ:*
In —, *յիւրում վիճակի. յա-
ռաջնում վիճակի. իւրրէն հա-
լիւնէ:*
Stature, *կէ. հասակ. պօյ:*
Statut, *կէ, ած. օրինադրուժիւն. ահհմանա-
դրուժիւն. նոմոս. գանոն:*
Stéatite, *կէ. ճարպաքար. կէրտիլ նոպրնա
պէնէկէր ըոպ:*
Stéatocèle, *կէ. փոշտանկուժիւն ճար-
պաւոր. պէր նէվ պէպոկէյէ:*
Stéatôme, *կէ. ճարպաւուշ. պէր նէվ նոպ-
րը ՝ր:*
Stéganographie, *կէ. գաղտագրուժիւն. ծած-
կագրուժիւն. կէրէկ նոպոտ պանըրըլը նոպրը
իլէ:*
Stéganographique, *կէ. գաղտագրա-
կան. ծածկագրական. կէրէկ նո-
պոտ պանըրըլը նոպրը յա պայէր:*
Stèle, *կէ. սիւն. կոճող. պէրէլէ ըոպ:*
Stellaire, *կէ. աստղական. աստղայ.
երկրէլէ:*
Stellion, *կէ. կովադիայ. աստղամօղէզ.
ֆէլէր. երէլէնէոն:*
Stellionat, *կէ. նենգավաճառուժիւն. վա-
ճառուածի այլոց կալուածոց.
պէ՛յէ ֆոէր. պէրէրին մալը
ֆէնոփ մալը կիպէ ասիմա:*
Stellionataire, *կէ. նենգավաճառ.
պատժապարտ վասն վաճա-
ռելոյ զայլոյ կալուածս. պէ՛յէ
ֆոէր երփճի:*
Sténographe, *կէ. նեղագիր. խո՛ղիկ մոխ-
ըոսոր նոզան:*
Sténographie, *կէ. նեղագրուժիւն.
խո՛ղիկ մոխըոսոր նոզմա:*
Sténographique, *կէ. նո-*

St, st, «ընդ, «ընդ, գլ. դա՛ւ. հէ. փը՛ն, փը՛ն։

Stabilité, «դաստիէդ, ից. հաստատութիւն. ամրութիւն. տեւականութիւն. փոյթ. պտիւ. պոփս. գոյանըգիլըգ։

Stable, «դաստիը՛, ած. հաստատուն. տեւական. կայուն. գոյթոր. գոբտիլը. գոյանըր։

Stade, «դատ, ար. տատ. կրկէս. ասպարէզ. 2. վաստակ. տատիճան. 3. ժամանակ ատիճանաց կամ վաստակ հիւանդութեան. «էյէրգիմ գեյգանը. 2. գէր օգ գեն-գիլիէ. 3. գէր խոռիէլէթ գեբգճճէն։

Stage, «դաժ, ար. անհրաժեշտ մօտաւորութիւն կամ կալն ճեռալն (կանոնիկոսի ի սահմանեալ տեղւոջ). 2. սահմանեալ ժամանակ դիպելու կամ հասանելի յատեանս. (ինչ էն օլանմաւլ խէբգճ) գէ՛ռիճգիլ գոլանմա. 2. վէթ՛լէ գովանըն մահգէճգիճ գէվճոգ գոլանմաը։

Stagiaire, «դաժիէ՛, ած. ար. (հասանակ) դեպերօղ յատենի. մահգէճգիճ գէվճոգ գոլանան։

Stagnant, ante, «դանիան, անդ, ած. մօրացեալ. անշարժ. էրթիլմիչ. ափմայան։

Stagnation, «դանատիօն, էգ. մօրանալն. անշարժութիւն. 2. գադարումն (գործոց). էրթիլմէ. ափմամա. գիբթիմ. 2. գոռմա. ինանիլ։

Stalactite, «դալագդիդ, էգ. շիճաքար. պաղանձատ. գոմլա ինալը. գոնբրէյէ ինալը։

Stalagmite, «դալագմիդ, էգ. պոկաքար. կոճկէ ինալը։

Stalle, «դալ, ար. եւ էգ. սիճոգք կամ բազմոց ի գասս եկեղեցւոյ. 2. սիճոգ, բազմոց ճիաձեր. գիլիճգ գոնգիճ. 2. ինանիլ գօ գոնգիճ։

Stance, «դանս, էգ. տուն չափով բանից. գէյն։

Stances, էգ. յգ. տաղ. ասքերգուածք. գէր գոլ գեյէիլէ էրգոռէգ։

Staphisaigre, «դաֆիզէյգո՛ը, էգ. խազագախոտ. գիվզէճ. գէրի օխտ։

Staphylin, «դաֆիլէն, ար. խազագեփեաց. բզէզ հինչ. գէր նէվ գօփ գեօճճէյէ. կոփն գէրի։

Staphylôme, «դաֆիլօմ, ար. խազագաձեւ այտուճք հինչ աչաց. իոզիոմ գանկոգ չկոփլինգոգ իօօզ էրօանը։

Staroste, «դատոօսդ, ար. աւատատու ազնուական պատիւանիացւոց. մոլէփոանկէն նէհիօնան գեյզատկան։

Starostie, «դատոօսդի, էգ. կալուածք շնորհեալ յատկեայ ազնուականացն պատիւնիացւոց. նէհիօնան փոգիշահընըն գոզը գեյզատկէրէ վէրգէյէ մոլէփոանկ։

Stase, «դատ, էգ. գադատուճ, խցուճ (հիւմաց). էրթիլմէ. ափմամա. իրէհանմա։

Stathouder, «դատհատգօ, ար. գահճրէց հնոյ հատատականութեան Հոլանդացւոց. Օլանգրզլրը կոփ ճիմիրիոնէն բէյյէոգ։

Stathoudérat, «դատհատգէատ, ար. գահճրիցուճիւն հնոյ հատատականութեան Հոլանդացւոց. Օլանգրզլրը կոփ ճիմիրիոնէն բէյյէոլէյէ։

Statice, «դատդիս, էգ. կարճատերճ չահգբատ. գէր նէվ գոբէնճիլ ճէգանը։

Station, «դատիօն, էգ. գադարիկ. հանգիստ. 2. այցելուճիւն (եկեղեցեաց). 3. կայան. կայարան. կէտ, տեղի կալոյ. 4. կալն կանգնուն. գոռմա. գէր ոչ էյլէնգ. 3. (տիէհաէլէրք) չէոբէնի չզէմա. 3. գոռբաճգ նէր. ճէնչէնանգ. 4. գիգ գոռմա։

Stationnaire, «դատիօնէ՛, ած. կացեալ. գադարական.

մեծասպառ. մեծագին. մեծամաս. ֆրլոփ. փ-ֆլիֆ. 2. ապահովիլ. ապահովիլը. գնհոլը։

Splendidement, բլոդփ-փշոյ, ի. մեծապայծառապատուք. փառաւորութեամբ. պայծառութեամբ. առատաձեռն. ապրնաթ ըլը. ֆրլոփլըլը։ ֆնօրհրվիլի։

Splénétique, բլենեդիք, ած. փայծաղնացաւ. փոլոփ իլիֆլիլ. 2. ր. Splénique.

Splénique, բլենիք, ած. փայծաղան. փայծաղնական. 2. (դեղ) օգտակար փայծաղան, փայծաղնացաւի. փոլոփ (դամբը). 2. փոլոփ ապրըսընա ֆոփրվիլ (իլըճ)։

Splénocèle, բլենօսել, էք. անկումն փայծաղան. փայծաղնաճափումբ. փոլոզը փ-ըվը. փոլոփ փհդդելիք։

Spode, բօդ, էք. ապպար. ֆիֆ։

Spoliateur, trice, բօլիատէօր, -էօրս, ած. եւ էք. կողոպատիչ. մերկացուցիչ. օշյանա։

Spoliation, բօլիասիօն, էք. դրկումն. կողոպատնէք. յափրտակումբիւն. ճահրսոմ իմիզ. օշյմ. ֆնդրէն ալմ։

Spolier, բօլիէ, ն. կողոպատել. մերկացուցանել. զրկել. օշյանք. ճահրսոմ իմիզ։

Spondaïque, բօդաոսիք, ած. Համբաւրական (առիբերումն). փ-ոդրոպ։

Spondée, բօդէ, ար. Համբոյր. չափ յերկուց երկայն վանդից. փ-ոդրոպ։

Spondyle, բօդիլ, ար. ողնայար. 2. ազգ ինչ խեցեմորթի. ծնօրըմ. 2. ըմնրնփ-ոյ ոդնէրը պիր նեվ փ-նիզ պեօճէյի։

Spongieux, euse, բօնճիէօ, էօզ, ած. սպնդակերպ. սպնդագանման. ծակտկէն. փ-նիկեր փ-ոլէ. փ-նիկեր կիպ փհլէ փհլէ։

Spongite, բօնճիթ, էք. սպնդաքար. փ-նիկեր ֆնօրհ։

Spontané, ée, բօնդոնէ, -ծէ. ինքնակամ. կամակար. յօժարակամ. ինքնօրհնլէ-ֆոնհէլէ։

Spontanéité, բօնդոնէիթէ, էք. կամակարութիւն. ինքնայօժարութիւն. ինքնակամ յօժարութիւն. ֆոնհէլէ։ նրօպէ։

Spontanément, բօնդոնէման, ի. ինքնակամ. ինքնին. ֆոնհէ իլէ. փենփիլիֆոդէն։

Sponton, ր. Esponton.

Sporadique, բօրօդիք, ած. (հիւանդութիւն) մայրաքաղաքին. սփիւռ. ոլը ենրվ հաֆոռօս օլմյան. ֆ-ոռօսի։

Sportule, բօրդիւլ, էք. պարգեւ, տղորմութիւն (առաջեւս պաշտպանաւորաց). 2. կողով տղորմութեանց. պոնչէյէ. ռոպոք. 2. ռոպոք ֆհէնդի։

Sputation, բիւթասիօն, էք. թքանդիլն. թքքամ. ֆիֆ։

Squale, բհռօլ, ար. շառնաձուկն. փհօլեր պուլըդը։

Squame, բհռամ, էք. թեփ. (պուլըճ) ֆռուդ։

Squammeux, euse, բհռամօ, էօ, ֆօզ, ած. թեփաւոր. թեփանման. ֆռուդլը։ ֆռուդ պռուլ։

Squelette, բհըլէթ, ար. ոսկրատի. կմախիզը. ֆօլէռֆհփ-ֆհրի. պիֆիլէրի. C'est un —, կարի վախտ է. ֆեր խըր պըր։ [cie.

Squinancie, ր. Esquinan-

Squine, բհին, էք. խառնիճ ինչ տենդագոյժ. տենդաֆռուս. փընփըճնա ռզըմը։

Squirre, բհիռ, ար. ապառաժ պինդ եւ անցաւ. ֆեր վ ռզրը-ըզ չիլ։

Squirreux, euse, բհիռէօ, էօզ, ած. (ապառաժ) անցաւ եւ կարծրական. ռզրը-ըզ վ ֆեր (չիլ)։

Sphincter, -ֆինկթէր, ար. փակիչ գնդերք. ապկրկին գ-այինքը:

Sphinx, -ֆինքս, ար. ապիկար. առեւծ կնագէմ եւ արծուեթեւ. եղ է-ը հեվ:

Spic, -բիք, ար. փաղանգամուշկ. հնաոճի օճառ:

Spica, -բիքա, ար. պատան հասկաձեւ. պէր նէվ ճերմակ պաղը:

Spicilège, -բիլէժ, ար. քաղուածոյք (մանրհակաց, արձանագրաց). (հնօցեկը, -ներ) ժէմաասը:

Spinal, ale, -բինալ, ած. (ջիղ) ողնայարի. ծնօրէն (-ներէն):

Spina-ventosa, -բինա-վէնթօզա, ար. այտուցմն յօդից ասկերաց. -ներին հարնաօք:

Spinelle, -բինել, ած. Rubis —, սուտաղ շառագոյն. ակն ինչ պատուական. լ-ալ:

Spinosisme, -բինօզիզմ, ար. ապինոսականութիւն. Ի-իզնօմ պ-իզմ:

Spinosiste, -բինօզիսթ, ար. եւ ած. ապինոսական. ապինոսեան. Ի-իզնօզայ պ-իսթ:

Spiral, ale, -բիրալ, ած. ոլորաձոյ, գալարաձոյ խղկնաձեւ (գիծ). փ-լրիներէն:

Spiration, -բիրասիօն, էթ. բնաւմն հոգւոյն սրբոյ. Ի-հաստալուհէն սուրբ օլմաը:

Spire, -բայր, էթ. ոլորաձոյ գիծ. խ-ներին փ-լրիներէն:

Spirée, -բիրե, էթ. աստեղ ինչ. պէր նէվ ճերմակ:

Spiritualisation, -բիրիթիւալիզասիօն, էթ. Հանելը զոգի մարմնոց զանլով. բ-ում նբեռմա:

Spiritualiser, -բիրիթիւալիզէ, ն. Հանել զոգի խառնուածոյ նիւթոց. 2. ի հոգեւոր միտս յոլջել. բ-ով նբերմակ. 2. բ-ուհանիլ պերճապրնկ:

Spiritualisme, -բիրիթիւալիզմ, ար. Հոգեւորութիւն տարապայման. 2. Հոգեմարմնութիւն. Ի-իզմի բ-ուհանիլէ. 2. բ-ուհերէներէն:

Spiritualiste, -բիրիթիւալիսթ, ար. Հոգեմոլ. աղանդաւոր որ զամենայն ինչ Հոգեղէն համարի. բ-ուհերէներէ:

Spiritualité, -բիրիթիւալիթէ, էթ. Հոգեղէն բնութիւն. Հոգեւորութիւն. 2. Հոգեւորութիւն. աստուածպաշտութիւն. բ-ուհանիլէ. 2. ղ-ուհիւլէ:

Spirituel, elle, -բիրիթուել, ած. Հոգեւոր. Հոգեղէն. անխիւթ. 2. Հանճարեղ. կայտառ. ագիլից. 3. Հոգեւոր. Հոգեսէր. պաշտօնեաէր. 4. այլափոխ. այլաւսպիկ. բ-ուհոնի. բ-ուհի. 3. ֆիլ-երէլէ. -ներէլէ. -ներէլլէը. 3. բ-ուհոնի. խպոէրիներ. 4. ճեֆալէ:

Spirituellement, -բիրիթուելման, ած. Հանճարով. ճարտարութեամբ. 2. Հոգեպէս. Հոգեւոյ. հնարէր իլէ. 2. բ-ուհոնի:

Spiritueux, euse, -բիրիթուէ, էզ, ած. ագիլից. ոգելից. գեւոր. բարկ. բ-ուհլը. -իներլիլ:

Splanchnique, -բլանխնիք, ած. ընդերական. (ջիղ) աղեաց. պ-ըբոսք (-ներէն):

Splanchnologie, -բլանխնոլոժի, էթ. աղէխաւսութիւն. ընդերաբանութիւն. պ-ըբոսքեր Ի-իներ:

Spleen, -բլին, ար. ձանձրութիւն ի կենաց. Ի-ուհամասն օճանմ:

Splendeur, -բլընտէօ, էթ. պայծառութիւն. մեծապայծառ լոյս. փայլուն. 2. մեծաշուք փառաւորութիւն. չքեղութիւն. Հանդէս. պերրներէ. ըւըմ. լաներ. 2. լներէրի. ապ-ներ. ոլլիներ. պ-ոպերով:

Splendide, -բլընտիտ, ած. մեծապայծառ. փառաւոր. 2.

լիա, ֆ-լահալ եղեն. 2. ֆիւթիւ. նազարդ:

Spéculation, -բէ-լա-սիօն, էն. նկատառութիւն. գննութիւն. խորհուրդ. 2. տեսականին տեսական վարդապետութիւն. 3. շահադիտութիւն. հնարագիտութիւն (վաճառականաց). նազ. ֆ-լահալ. ֆ-լ-լիա. 2. ի՛ւրի նազարի. 3. պահլիւան ֆառը. ֆեար լեօվլիւնի:

Spéculer, -բէ-լէ, ն. նկատել. դիտել. 2. շահադիտել. հնարագիտութիւնս առնել ի վաճառականութեան. լեօվլիւնի. 3. ինֆաքին առանբառնա ընդունիլ եառ-րահ. ֆեար լեօվլիւնի:

—, ն. մտախորհ լինել. մանր զմտաս. ածել. խակալ. ֆ-լահալ ենիմ. ֆելեօնի:

Spéculum, -բէ-լօմ, ար. բացագան. գործի ինչ փայլարուժից. ֆելեմէնէ լեօնիլ. լեօնի ալի:

Spée, -բէ, էդ. սարեւոր կամ երկամեայ փայտ. պէր եօխօտ էդ եալլէդ օտան:

Spencer, -բէնէ-ա, ար. գրատ ինչ անգղիական. պէր նեվ ֆելբէր:

Spergule, -բէ-լի-լ, էդ. մատիտեղ. պէր նեվ ֆէրտ:

Sperma ceti, -բէ-մա ֆէ-թի, ար. ճարպ կիտի. պոլլէտ նէֆեսի:

Spermatique, -բէ-մա-թիք, ած. սերմնական (անօթք). նէֆեսի. ֆելեկի ֆասլը:

Spermatocèle, -բէ-մա-թօ-սել, էդ. ֆիտիլ սերմնական անօթից. փողանկուածիւն. ֆելեդելէմ:

Spermatologie, -բէ-մա-թօլօժի, էդ. ճառ վասն սերմնից անասնոց. սերմնախօսութիւն. ֆելեի խոսլեի:

Sperme, -բէ-մ, ար. սերմ անասնոց. նէֆես. ֆելեի. խոխոմ:

Sphacèle, -ֆ-սել, ար. ամենեւին անզգայութիւն անդամից ինչ սաբիեաց. փտութիւն, գօսութիւն անդամոց. ալը չէ-բէ-ֆէ-չի-լ:

Sphacelé, ée, -ֆ-սե-լէ, ած. (անդամ) փտեալ, գօս, անզգայեալ. չէ-բէ-ֆ-լ (ալը):

Sphénoïdal, ale, -ֆէնօվէ-տալ, ած. սեպակերպ ոսկեր գանգի. պալ լանաղ ընէն չէվէ ֆէնէի ֆեար:

Sphénoïde, -ֆէնօվէտ, ար. սեպակերպ ոսկր գանգի. պալ լանաղ ընէն չէվէ ֆէնէի ֆեար:

Sphère, -ֆէր, էդ. գունդ. 2. երկնագունդ. 3. երկրագունդ. 4. չորսանակ (գնայուն աստեղաց). 5. աստեղագիտութիւն. սկզբունք աստեղագիտութեան. 6. տարածութիւն. սահման. չափ. պայման. ֆէ-բէր. 2. ֆէ-բէր ֆէ-լե. 3. ֆէ-բէր ֆէ սէր. 4. ֆէրէ. 5. ի՛րի ֆելէ+. 6. հաւտ. եօվլիւ. հալլէ:

Sphéricité, -ֆէ-րի-թէ, էդ. գնդաձեւութիւն. բոլորակութիւն. ֆէ-բէրելէ+. եաֆ-վրլ-ֆելբէ:

Sphérique, -ֆէ-րէդ, ած. գնդաձեւ. գնդական. գնդի. եաֆ-վրլ-ֆ. ֆէ-բէր:

Sphériquement, -ֆէ-րէդ-մէ, ած. գնդաձեւ. գնդակերպ. բան նմանութեան գնդի. ֆէ-բէրլ-ուէ. ֆէ-բէրելբէ:

Sphériste, -ֆէ-րէսթ, ար. ուսուցիչ գնդախաղի. ի՛օթ օյ-նայ-ֆ եէր:

Sphéristère, -ֆէ-րէս-թէր, էդ. հրապարակ գնդախաղի. ի՛օթ օյ-նայ-ֆ եէր:

Sphéristique, -ֆէ-րէս-թիք, էդ. գնդախաղ. ի՛օթ օյ-նա-ֆ:

Sphéroïde, -ֆէ-րօվէտ, ար. գնդակերպ. ֆէ-բէրվէրի ֆիրմ:

Sphéromètre, -ֆէ-րօմ-թը, ար. գնդաչափ (գործի). ֆէ-բէր ի՛օլլէճէ+ ալէի:

ձգտումն ջղաց. կարկամու-թիւն. անէր չէ ելեկտրականէ ջղաց-ներէն չէ ելեկտրական գոյէր:

Spasmodique, -բ՚ոսմոտիք, ած. ասն գալոյ. ձգտելոյ ջղաց-ներէն չէ ելեկտրական գոյէր:

Spasmologie, -բ՚ոսմոլոժի, է. ճառք վասն կարկամու-թեան ջղաց. իմանալ բառ:

Spath, -բ՚ս, ար. սպաթ. նեւթի ինչ քարային. հոճար՚էն չէ պատկանէր:

Spathe, -բ՚ս, է. փոճոկ ծաղկանց. չէ ելեկ տագնապ:

Spatule, -բ՚ափուլ, է. բա-հակ. գործի ինչ որով սա-տածեն զպատրաստիս. 2. բա-հակաձեւ սաղ. գդալ. 2. պէս ոչ գործ:

Spé, -բէ, ար. երիցագոյն յերգեցիկ մանկանց մայր եւ կերդեցոյն պարիս քաղաքի. Փարիսէն պաշ տելեկտրական խանէնի չըճանելուըն են պատչախս:

Spécial,ale,-բէսիալ,ած. ա-ռանձին. մասնաւոր. հատուկ:

Spécialement, -բէսիալըման, ած. առանձինն. մասնա-ւանդ. մասնաւորապէս. հատ-կապէս. յատկաբար:

Spécialité,-բէսիալիթէ, է. առանձինն հանգամանք. տեսակեանութիւն. խաս-կոչիկէ:

Spécieusement, -բէսիէզ-ման, ած. կերպարանօք մըշ-մարտութեան. հաւանեցու-ցիչ կերպարանօք. սուրբ ի հաճ է իւր:

Spécieux, euse, -բէսիէս, էզ, ած. կերպարանաւոր. հա-ւանեցուցիչ. սուրբ ի հաճա-կ՚երեւիս եղծիս ի ներքս:

Spécification, -բէսիֆիքա-սիոն, է. մանր որոշումն. ա-ռանձինն յայտարարութիւն. նախօս:

Spécifier,-բէսիֆիէ, ն.մանր յայտ առնել. նշանակել, պատմել մի բան միտքէ. ա-յտնել. ինչպէս երիտ. խոս-կոչ երիտ.

Spécifique, -բէսիֆիք, ած. անպահական. առանձին. հա-տուկ:

—, ար. անպահական, բուն դեղ. սաքլ. գալ իւրաքն:

Spécifiquement, -բէսիֆի-քըմէնի, ած. առանձինն. առա-ւելապէս. առհասարակ. հա-տուկոն. խոսուսով. ալ-տինչէ:

Spécillum, -բէսիլլոմ, ար. վիրաչափ գործի. ճերբոհ մէլ:

Spécimen, -բէսիմըն, ար. օրինակ. փորձ. նշոյնէ. նմանուն:

Spectacle,-բէքթաքլ, ած. տեսիլ. տեսարան. կերևոյ-ճէ. նէ. ութ:

Être en —, լինել ի տեսիլ. (տիրոջ ուշքն) ունչ ելնել:

Se donner en —, լինել առակ նշանակի. փոխուն ելնել:

Spectateur, trice, -բէք-թաթէօռ, թրիս, ար. եւ է. տեսող. ի մարդասիրական-գիտառէս. կերևոյն. 2. -կերէն:

Spectre, -բէքթր, ար. ցնորք. խուճապք. ծիւղ. ոգի. 2. այր երկայն հասա-կաւ եւ վախս յոյժ. խոյալ. ճին. 3. սուրբն վեր պատիժ երբեմ պէր տիմնուն:

Spéculaire, -բէկյէլէր, ած. Pierre —, պատպատակ. պէր նէվ պէլըջր փեսէլի ըս:

Science —, գիտութիւն հայելագործութեան. պատ-ճելըջի ելիլ:

Spéculateur, -բէկյէլա-թէօռ, ար. դէտ. գննիչ. նկատող. դիտող. 2. յա-հադէտ. (բալաքըլըգ...) կեօ-ղէրեն. բահա. 3. (ինեշ-բէի սահաթանա) ինչպէս կեր-թալ. ի կեօղնէլէկեն:

Spéculatif, ive, -բէկյէլա-թիֆ, իվ, ած. նկատող. խորհող. գննիչ. 2. նկատու-թեան. հայեցական. գործնա-

խոփիսոբ, ին-ալիւէէիրիք սահի-ֆիսի. ճըշման։

Souvenir (se), ար սա-վըն-նէ-, յ. յիշիլ. 2. պահել ի մտի. 3. հպատալ. փոյթ ունել. անմոռ. 4. ֆիւէրինոփ սովըմոռ. 5. ֆոյըմոռ։

Souvent, սա-վոն, ած. առեպ. բազում անգամ. յաճախ. յաճախապոյս. ըստ. ըստ ժամանակի։

Souventefois, սա-վոնդը-ֆա-, ած. յաճախապոյս. բազում անգամ. ըստ ժամանակի։

Souverain, սա-վը-րէն, ար. միահեծան, վերին աէր. վերհատիս. ծագաւոր. իշխան. ֆոսիլըհ. սա-լիան. հիսիֆոսոր։

—, aine, ած. վերին. բարձրագոյն. 2. արքունի. միահեծան. ինքնիշխան. վերհատիսական. իսոն. ալի. ինսա-լըս. 2. հիսիֆոսորի. սա-լիանի։

Juger en —, գատել արձակավճիռ. գատաստանել. վճիռ հատանել ի վերին ատեանի. ոչը վճռեն իսինիֆըլը հիսիմ կինոփ։

Souverainement, սա-վը-րէնըմոն, ած. ի վերին ատեանի. վերին եւ բարձրագոյն տպայմանաւ. 2. կարի յոյժ. 3. անբարար. արձակավճիռ գատաստանաւ. էկոփ իսինիսան ոիրիսիֆոփ. 2. ըսոյնի իսլ ըսոյն. նիփրան. 3. ոչը վճռեն իսինիֆըլը։

Souveraineté, սա-վը-րէնը-նըդը, նէ. վերին, միահեծան իշխանութիւն. վերհատիսութիւն. 2. տէրութիւն. երկիր, կալուածք իշխանի. հիսիֆիսոքի. հիսիֆիսոմոլըդի. սալիանէի. 2. փէվըհի. ինքմոն։

Soy, սօյ, ար. հատիմանք ինչ ճապոնական. ոչը նէվ սալը։

Soyeuse, սա-յէօզ, նէ. մետաքսեայ. նէէսիք ոլորած։

Soyeux, euse, սա-յէօ, էօզ, ած. մետաքսակայ. մետաքսաւար. լի մետաքսիւ. 2. լի փայփուկ մազովք. ծիւեէէրը. 2. նա-հըմոֆ ինոյլը։

Spacieusement, սբօ-սիէօզ-ըմոն, ած. ընդարձակապոյնս. յընդարձակի. յանդարձու. ևէնէրըմ։

Spacieux, euse, սբօ-սիէօ, էօզ, ած. ընդարձակ. լայնատնիսա. մեծատարած. ևէնէրը. նէնըլ։

Spadassin, սբա-սա-էն, ար. սուսերամարտ. մարիսոֆիը. էըլըմ ըլը սա-լան։

Spadille, սբա-սիյլ, ար. միաւորն տիգի (ի խաղալինչ քարտախց). մալը պէյն։

Spagirique, } սբա-յիր-իք,
Spagyrique, } ած. (ծածուկ արուեստ) գտիլայ գմետաղս. (սլէքիֆոփա) մոփէն հալլ իսոփէմ-էփ (սոսալ)։

Spahi, սբա-է, ար. սպայ. հեծելազ (Տաճկաց). սինը. սիֆոհ։

Spalme, սբալմ, ար. կապարձիւմ. ևէհ ֆալիֆիլայոճոք ֆոսիրան։

Spalmer, սբալիք, ն. կապրել. օծանել գնաւ կապրով. ևէհիյէ ֆոսիրան սիսրիք. ֆալիֆիլոմոք։

Spalt, սբալը, ար. քար ինչ մետաղայիյծ. ոչը նէվ մոփէն էրիսիճէփ իալ։

Sparadrap, սբա-ա-փրա, ար. սպեղանի կցիչ վիրաց. իսրա սիինիլինիրիճէփ ոէրհէմ։

Spare, սբա-, ար. ձուկն ինչ ծովու. ոչը ճինա պալըք։

Sparte, սբա-ր, ար. գգիր սպանիական. տունկ ինչ. ոչը նէվ սալ ոիա։

Sparterie, սբա-րը-, նէ. պարծատուն գգրերգէն հիւսուածոց. 2. հիւսուածք գըզրերգէնք. սալ էօրսիս-սիֆ-գրսիֆօսը. 2. սալ էօրսիս-սիֆ-նէմճ էլէ։

Spasme, սբա-զիսը. սանգալ։

Sous-ventrière, սու-վեն-տրիէռ, էֆ. *ծանգ կաուա-ձիզ երիւարի. սրտոց ունը գօլմանը։*

Soutane, սու-թան, էֆ. *պճղնաւար պարեգօտ կղե-րականաց. 2. վիճակ կղե-րական. ֆէլէլէր բու-ղոսը. 2. ֆէլէլէր։*

Soutanelle, սու-թանէլ, էֆ. *կարճ պարեգօտ (եպիսկոպա-կանաց). գըսու ֆէլէլ բու-ղոսը։*

Soute, սուդ, էֆ. *հաւաս-յուն ի հաւասարութիւն ժառանգութեան, հաշուի. 2. մթերանոց նաւու. ջրա-ոը եաիօտ հիւսողը ներսէնտա էլէն իւղի վէրէնէն հիւսէ. 2. ձէռ ասղոսը։*

Soutenable, սու-դընոլը, ա. *պաշտպանելի. հաւա-նելի. ընդունելի. 2. հան-դուրժական. տակալի. գօ-րաւորը ջիւմէն. հըզիզ, գա-ղու օլմանուր. 2. ընէ-լէր. ներհամիւլ օլմանուր. գոյ-նըլըր։*

Soutenant, սու-դընան, ար. *պաշտպանող, պատասխա-նատու (խնդրոյ իրիք). ալէր ներգինէ գու-էյէդ։*

Soutenement, սու-դընըմ, ար. *նեցուկ. մոյմ. հաստա-տութիւն. 2. ջատագովու-թիւն, պատասխանատուու-թիւն յառնէի գրով. գա-ներ. 2. հիսողը գօլբու-ղանա ներէյէդ օլան իսոպի։*

Souteneur, սու-դընէօր, ար. *պաշտպան, վերակացու պառնկոցաց. բոզաբոյծ. պա-պու-լառնէ հիմայէնիճինդոզըր։*

Soutenir, սու-դընէր, ն. *ի վեր ունել. բարձրաց ունել. յառնալ. կրկլ հաստատուն ունել. 2. պահել. հոգալ. պգուշանալ. 3. պաշտպա-նել. 4. օգնել. ձեռնատու լինել. 5. հաստատել. ստու-գել. 6. հանդուրժել. տա-նել. տակալ. 7. գօրացու-ցանել. հաստատել. անու-ցանել. խօշորը ներհիմոէ. գուլուբրմոէ. 2. ասէլմոէ. ներհիմոէ. գօրաոմոէ. 3. խան ըբէմոէ. ներաջիլէր օլմոէ. 4. խաբուբմ, հիմայէնի էրիմէ. 5. ներհգէնի էրիմէ. հէրլէ-լէմէ. 6. ընհամմէ-լ էրիմէ. ըխոմէ. պայանմոէ. 7. գու-վէնի վէրմէ. ալէ-լէմէ։*

— **noblesse**, վարել իւրու-ազնուականն. պահել զիւր ազնուականութիւն. գէչ-գոպէ ջիւղ վարընմոէ։

Se —, յ. *կանգնել կալ. կալ. պահել. այլ ընհամէնոպէ գու-րմոէ. գու-րմոէ. ասէ-լանմոէ։*

Soutenu, ue, սու-դընու, ա. *բարձր. պերճ. ներգին. ֆաուէհ։*

Souterrain, aine, սու-դէ-րէն, էն, ա. *առուրկրկրեայ. գետնափոր. առնդարաանա-ւտական. ներ ալրընգու օլան։ — , ար. գետնափորք. առն-դարաանք. նկուղ. 2. ծա-ծուկ հնարք. գէր գէրգին. գօգոնրուտ. 2. ներէլ հիւր։*

Soutien, սու-դիէն, ար. *նեցուկ. մոյմ. 2. պաշտպա-նութիւն. օգնականութիւն. ֆիկուէնք. գէրգին. գոյ-ոէ. 2. ներգոպ. ներդըմ. արիւն։*

Soutirage, սու-դիրաժ, ար. *ֆաւիէլն ասման յամանոյ. պալիս գոպս գօլմանմոէ։*

Soutirer, սու-դիրէ, ն. *ֆա-վիել ասման յամանոյ. 2. կոր-գել. առնուլ հնարիւք. պալիս գոպս գօլմանմոէ. 2. ափարնմոէ. հիւանդը ելէ ելէ ներնիդմէ։*

Souvenance, սու-վընանս, էֆ. *յիշատակ. գէր. անմս։*

Souvenir, սու-վընիր, ար. *յիշատակ. յիշուէլ. յիշ-ղուֆիւն. 2. ակաղ, պնա-կիս յիշատակի. պահարան. ներ. գէր. անմս. ներդը. 2.*

Sous-garde, ---ֈարդ, է֊. պահպանակ բլթակի հրացանիդ։ Բե֊ֆե֊ Բեբեյի ֆեֈրեյի։

Sous-gorge, ---ղօրժ, է֊. փոկ կապկի երիւարաց֊ ասիւն ալի վիզ֊ն֊ի֊ն֊ի֊ն ֆոյէլը։

Sous-locataire, ---լօգաֈէր, ---, ած. որ ապ ի վարձու գմանի ինչ ապ ոգր ինքն ի վարձու կալեալ է֊ ուրիշ֊ն Բուրմու֊ալ եվ֊ի֊ն պիր հիւրիւն Բերուրը ուրիշ վերն։

Sous-location, է֊. ր֊ Sous-bail.

Sous-louer, ---լուե, ն֊. ապալ ի վարձու գմանի ինչ ապ ոգր վարձեալ։ ուրիշ֊ն Բուրուրալ եվ֊ի֊ն պիր հիւրիւն Բերուրը ուրիշ վերն։

Sous-marin, ine, ---մարէն, ին, ած֊. ներքնածովեան֊. պերիկ ալիընտրած։

Sous-multiple, ---միւլ֊ թիբլը, ած֊. բազմիցս բազմապատկեալ (յինչ)։ չի֊ ուրբի իւլինուր պուրտան։

Sous-normale, ---նորմալ, է֊. ուղղորդ ներքնապիծ ուղղանիգ գծի֊. էլբոմոր։

Sous-ordre, ---օրտր֊, ած֊. բաժանումն ընչից ի մէջ երկորդ պարտատարց֊. 2. Հպատակ֊. կարգեալ ընդ ուրուք իշխանութեամբ֊. պիր ալտընէլինէն ալտընէլըրըն֊էնուր վրէն Բիվէի օլմուշ֊. 2. Խոպ֊. եւ ալ֊ըճնայ օլան։

Sous-perpendiculaire, ր֊ Sous-normale.

Sous-pied, ---բիէ, ած֊. փոկ ի ներքոյ մուճակաց որ պիրկ ունի զանազգեանս֊. ---էյնէ։

Sous-préfecture, ---բրէֆէքթիւր, է֊. գաւառապետութիւն (ի գաղղիա)։ պիր էյլէի փրէֆէյլիյէ։

Sous-préfet, ---բրէֆէ, ած֊. գաւառապետ֊. պիր էյլէի փրէֆէյ։

Sous-sel, ---սէլ, ած֊. աղ երկորդ կարգի֊. Բերբէնէ էյէնէի ուբրաց օլան Բառաչ։

Soussigné, ée, ---սիյնէ, ած֊. ձեռնագրեալ֊. ներքնագրեալ֊. նշանայան֊. նշանաբնակ էջան։

Sous-tangente, ---թանջանթ, է֊. ներքին չոչափող գիծ֊. Խ֊ՐիՒ էնբէնտէն։

Sous-tendante, ---թենդանթ, է֊. լար ապիզան (յերկրապատկան ձեւս)֊. պիր նեվ նէյնէյը։

Soustraction, ---թրաքսիյ֊, է֊. բարձումն֊. գողտրթիւն֊. 2. Հանուածն (թուոց)֊. ալմա֊ էլմա֊. 2. (ի֊ մի բաժնա֊) էնբմա։

Soustraire, ---թրէր, ն֊. ի բաց տանել֊. բառնալ֊. կորզել֊. գողանալ֊. 2. զերծուցանել֊. ազատել֊. 3. հատուածել֊. 4. Հանել (զմիւն)֊. ալմաֈ֊. էալտըրմաֈ֊. էյէլտըրմաֈ֊. 3. Խոխլնիր֊. 4. (ի մի բաժնա) էնբմա Խնիր֊։ — de l'obéissance, ապաստամբեցուցանել֊. ասի Խնիր֊։ Se —, ն֊. զերծանել֊. ապրել (թաղել զանձն֊. փոբնուֈ)։

Sous-traitant, ---թրէթան, ած֊. երկորդ վարձակալ֊. էյինէն Էլտէն ուրիշ֊ն Բառաչ։

Sous-traité, ---թրէթէ֊ Sous-ferme.

Sous-traiter, ---թրէթէ, է֊. ունել, տալ ի վարձու գվարձեալն֊. էյինէն Էլտէն պիրուրա Բառնալ֊, վերնալ։

Sous-triple, ---թրիբլը, ած֊. երեքպատիկ փոքր֊. Իլ էյէրբի պիլէ֊։

Sous-triplé, ée, ---թրիբլէ, ած֊. երիսս բազմապատկեալ (որպէս երեք յինն)֊. Իլէյէրբի էլինէն պուրտան։

Soustylaire, ---թիլէր, է֊. ընդալաքեան գիծ ժամացուցի արեւու֊. կինէլ ---ըբէն Խ֊ՐիՒ էնբիլտը։

ճանդեր, ն. մի սանգամ փոփոխել կամ ուղղել (զառաջարկութիւն ինչ)։ տէր ընէլ ինչ։

Sous-arbrisseau, ---ծառ, ---ծաւ, ար. կիսաթուփ։ ընձեռուած տունկ։

Sous-bail, ---պայ, ար. (յթ. Des — baux)։ միսանգամ տալն ի վարձու։ ենթադիր կնքեալ պայման։

Sous-barbe, ---պարանոց, ն. կզակ։ յետին կողմն սանդրին ծամերևոյթ երիւարի։ ընդ ականջ չընելոյն ասի խարտիշ։

Sous-bassement, ի. Soubassement.

Sous-bibliothécaire, ---պետ գրադարանապետ, ար. երկրորդ մատենադարանապետ։ փոխանակ դիւանապանի։ ենթապահանջին ենթադիր նուագարք։

Sous-clavier, ière, ---ստեղնիւք, ն. (երակը) ի ներքոյ անդրակի։ պօշտան երիցասեղնաց օձն ենթադիր երիցասեղնափէս (փամփուշտ)։

Souscripteur, ---գրիչ, ար. ձեռնադրող։ բաժանորդ։ ընդրիչ։ տուող։

Souscription, ---գիր, ն. ձեռնագիր։ ձեռնադրութիւն։ բաժանորդութիւն։ 2. ընկալագիր։ խնդրագիր։ ընդրէպ։ 3. գոռոզանալ։ Souscrire, ---գրել, ն. ձեռնագիր արկանել։ ձեռնադրել։ 2. հաւանիլ։ հաստատուիլ։ 3. բաժանորդ լինել։ կանխաւ տալ արծաթ վասն իրիք։ խնդ գօսած։ 2. բաւչ օլմած։ գոհ երիլ։ 3. տէր ընէ ինչ ինչ ումեք։ 4. ընդրէպ օլմած։

Sous-déléguer, ի. Subdéléguer.

Sous-diaconat, ---գործ, ար. կիսաստիճանաւորութիւն։ գործակիցի ընծառելի։

Sous-diacre, ---գործակից, ար. կիսաստիճանաւոր։ գործակից ընծառելոյ։ [diviser.

Sous-diviser, ի. Sub-

Sous-dominante, ---տիրող, էն. երկրորդ տիրօղ ձայն (յերաժշտութեան)։ (պէր հնչողաբ) դալ երգարանին ենթեղեակ։

Sous-double, ---կրկնակի, ար. կէս։ կրկին։

Sous-doublé, ée, ---կնակ, ---։ En raison sous-doublée, համեմատական իրրեւ արմատ էորելքկաւոր ճերէրի գործողաց գործակից ընելոյն ենթադիր օրէնութիւն։

Sous-entendre, ---նշանակել, ն. զորութեամբ, յանձնել իմանալ ընդունելոյն ենթադիր կրկին։

Sous-entendu, ---նշանակութիւն, ար. } ծածուկ միտք։
Sous-entente, ---նշանակութիւն, էն. } ծածուկ միտք։ լռելեալն ակնարկութիւնը ընդունելոյն օրէնադիր ենթադիր։ կիւլի գործ։

Sous-faite, ---վերի, ար. հենման կառաքի առանձաց. գոմ ընդենուին ալիընգործի պէրկի։

Sous-ferme, ---վարձ, էն. տալն, առնուլն ի վարձու զվարձաւոր երկրորդ վարձակալութիւն։ տէրոյս ալեադանը ընդունելոյ տէրոյ վերջ եղեալ ընդունելոյն ենդիր կրկնօք։

Sous-fermer, ---վարձել, ն. տալ ի վարձու զվարձաւոր։ տէրոյս ալեանն նեղնելոյն տէրոյ վերջի։

Sous-fermier, ière, ---վարձու, էն., ար. եւ էն. երկրորդ վարձակալ։ որ զվարձաւոր ի վարձու առնու։ տէրոյս ալեալ չեմ տէրոյ ալեան։

Sous-fréter, ---վերձել, ն. տալ ի վարձու զնաւն վարձակալ։ տէրոյս ալեալ կիսի տէրոյ վերջի։

Sourcillier, ière, ...ի, իէ, ...ական. յօնական. յօնից. գալա գայլէ:

Sourciller, ...իլ, ...ել. շարժել զյօնս (ի նշան տհաճութեան). գալ օյնոհմոք:

Sourcilleux, euse, ...ոտ, էօզ. ...ական. բարձրացօն. բարձրաբերձ. իւ...ոք (գրգռ):

Un front —, ճակատ բարձրացօն կամ սխրտական. մազը շատ իսկօտ ճահզած չկիրնի:

Sourd, ourde, ..., ...ր, ...ական. խուլ. 2. անձայն. անշշուկ. անձայնական. անհնչական. 3. խոր. ձ. ծածուկ. գաղտնի. 5. ապօտ. մըգաւոտ. ...ոզ. 2. ...ուկ. կօշիկ. ...ոզ. 3. գերբին. 4. կիշէ. 5. գի...ել (ճկվհիր):

Bruit —, շշնջիւն. բարբառ անհնչական, խորհին. գերբին, գաղտ ...ը:

Lanterne sourde, լապտեր գաղտ. խըր...ոզ. ֆեներէ:

Quantité sourde, քանօնաւճիւն անչափական. կիսգիշեր ճկ կօշէ...ճկ գիմհիր կօ...ոտ:

Sourd, ..., ...ր. ապշամանդր. ապզ ինչ մոզիսի. ...հնգէր:

Sourdaud, aude, ...ոտ, օտ, ...ր. եւ իգ. ծանրալուր. գ...լոզը ...ոզ:

Sourdement, ...ուձմով, ած. ի խորց. խորհին ձայնիւ. 2. ի ծածուկ. գաղտ. գերբինգէ. 2. կիշէ:

Sourdine, ...ին, իէ. ձայնարգել (նուագարանաց). (չ...ոզը) ...ուտ...ը գիմի կօ...ոտ:

À la —, գաղտ. լռելեայն.

Sourdre, ...ել, ...ի. բխել (ջուրց). 2. բխել ծնանել. յառաջ գալ. (...) ի...ուգին չըճմոք, գ...ոմոք. 3. իջերի կիշէ. չըճմոք:

Souriceau, ...ուկ, ...ր. մուկն փոքրիկ. մկնիկ. ...ըչան ի...ոտ. գիշատիչ ...ըչանը:

Souricière, ...իկ, իէ. ականաւ (մկանց). ...ըչան գ...ոնը:

Sourire, ...ել, ...ի. ժպտել. կիշ...ոմոքմք:

Sourire, ...ել, ...ր.

Souris, ..., ժբպտուճ. ժպիտ. կիշ...ոմոքմք:

Souris, ..., իէ. մուկն. 2. գնդերբ ինչ երկաց ...ի խարիւ. ...ըչան. 3. գօ...ոն գ...ոնէ ...ի գալ...ել:

Pas de —, առնգուղք ներ եւ ուղղորդ (ի պարհապ).

Cheval —, ձի մկնագոյն. ...ըչան բեղկիոք ...ի:

Sournois, oise, ...ոտ, ...ոզ, ած. ծածկամիտ. կեղծաւոր. կիշէ (գիմհոնէ):

Sous, ..., նե. ընդ. ի ներքոյ. 2. առ ժամանակօք. առ (դաւճառ). ի ժամանակս. 3. հանդերձ (պայմանաւ). ...լիընգամ. ...ագամ. ...լիընոտ. 2. վճգիկնգոք. 3. գերբագէր. իկ. ...ել:

— peu, — peu de temps, ի սակաւ ժամանակի. յետ սակաւ ինչ ժամանակի. գէր ապտոն:

— condition de . . ., պիտոյն ճէ. բայց սակայն. պայմանաւ. գօ...ոտ կ...ել իկ գէ. լգին:

— ce rapport, զայս նկատմամբ. յայսմ կուսէ. գօ...ոնգ գիլ...ել ներքէ. գօ...ոնգ ճնագոհգոն:

— main, գաղտ. ի ծածուկ. եւ ...լիընգոտն. կիշէ:

Sous-affermer, գ. Sous-fermer.

Sous-amendement, ...ուձմոկգմի, ...ր. պիւսանգամ գիտիգոնէ (ատաչարկու...ճ ի...ոն իրիք). գէր ճնգէկէ ճնգէրոր գէյէկճիէրճ:

Sous-amender, ...ել-...

1. հոսքը պատառ հացի. ջրով. 2. ինձի խոժոռ տիկին:
— au vin, պատառ հացի թաց[ած]ած ի գինւոյ. ընդ-ուել ընդունիլ:
Ivre comme une —, կարի արբած. փոր ուռած:
— de lait կամ au lait, գեղձան (ձի). գոռալ:
Soupé, ս. Souper, ու:
Soupente, ում-բանդ, իկ. լայն փոկք (կառաց) 2. վերնայարկ. վերնատուն. գոմի գոմի ինչ ուրուց գոյքաւորը. 3. (խըղճի[ի]ւ-ուլոյ իւնի) ցաւօղ ոք ընդ:
Souper, ում-բիք, ն. ընթրել. ախոմ ընտրը խնձոր:
Souper ում-բիք, ու. ընթրիք. ախոմ ընտրը:
Soupeser, ում-բընդիք, ն. ամբառնալ կամ կշռել ձեռօք զքեռն ինչ. ոչէ իւ-իւ իւ ինչ գոյտըրըդ ընտրին ընտրիմ:
Soupeur, ում-բիքօռ, ու. ընթրիկեր. ախոմ ընտրը իւյնեն:
Soupied, ս. Sous-pied.
Soupière, ում-բիքռ, իկ. ամանամանն. սկուտեղ ամանի. ջրով փոսոկ:
Soupir, ում-բիռ, ու. հառաչ. հառաչանք. 2. հանդիստ, դադար, նշան հանգչելոյ (յերամշտուելոյ). ահռոյզ. ահռոյհ. 2. (մոռիթիք) ոչռ-ի ալմ. ոչռ-ի ալմանի նիլան:
Dernier —, յետին շունչ կամ յետին պահ կենաց. ած նիֆիռ:
Soupirail, ում-բիռայլ, ու. (յ. Soupiraux). օդամուտ. շնչահան. լուսանցոյց. ոչռ-իռ-ի. ընդի ալմանի փրկի:
Soupirant, ում-բիռան, ու. սիրելի. առփոյ. ալընի. սիրնական:
Soupirer, ում-բիռիկ. ն. հառաչել. յոգոց հանել. 2. — après, — pour, ցանկանալ. հետամուտ լինել. ընդձանալ. անձկալ. ախռոյալ իմոխ. 3. հոռքին ընտի. իռնոխռնիք փռոյնի. ուրնիմ:
—, ն. հեծել. ողբալ. ոգնի:
Souple, ում-բլը, ած. դիւրին ի ծռել. կակուղ. դիւրակոր. 2. շոյտ. ճարտար. արագ. փոյթ. դիւրաշարժ. ճկճկուռանգամ. 3. հլու. համբոյր. հնազ. կամարար. իյնընիր. 2. ընտի. ընտի. ընտի. 3. փռոյ. ոյոյռ. լռոյֆ. իռոյնիքռնի-վռոյ:
Souplement, ում-բլըմն, ած. արագուճտեամբ. ճարտարուճտեամբ. դիւրագարձուճտեամբ. ընտիրնիռ:
Souplesse, ում-բլիռ, իկ. դիւրակորուճտիւն. կակղուճտիւն. 2. դիւրաշարժուճտիւն. ճարտարուճտիւն. կորովուճտիւն. արագուճտիւն. 3. հլուճտիւն. հնազուճտիւն. կամարարուճտիւն. բարեբաստուճտիւն. իյնընիռի փռոյմ ոչռմ. իռ-ոյնիռ. 2. հնռ-ռնիր. ընտի-ընտի. ընտիռնիռ. 3. փռոյնի. ոյոյնի. ոյոյֆնի. իռոյնիքռնի-վռոյնիռ:
Souplesses, իկ. յե. խաբեուճտիւն. խորամանգուճտիւն. հնարք. նենգ. հնի. փռոյռ:
Souquenille, ում-քընիյլ, իկ. կրկնոց (կառավարաց, հիպատանաց). պիր իռոյզ պիռոնի փռոխռն:
Source, ում-ռ, իկ. ջուր աղբիւրական. աղբիւր. ակն. աղբիւրակն. 2. սկիզբն. պատճառք. ծագումն. իրըրնի ընդեան ում-. պռոնոր պռոընը. 3. ում-ընը. սկզբոյ:
Sourcier, ում-ռիկ, ու. աղբերագիւտ. պռոնոր պռոընռ:
Sourcil, ում-ռի, ու. յօնք. Froncer le —, պյօնան ի վայր կախել. խոժոռել. փռոչ ընծոյ. ում-յոն իմոխ:

զումն · 2 · զայրուցք · բարկութիւն · 3 · յոյզք, ծփանք (ալեաց) · 4 · նողկանք · թաւլուկ (սրտի) · այգաց ելնիմա · ուիլէ · ես ի՛ն-ի՛ւ-ի · 2 · ե՛ւ-է · 3 · (դ՚ինէ՚ն) տալ-տանիմաց · չալե՛ն-նիը · 4 · (է՛ւ-ր՚է՛) պո՛-լամ՚ա՛ց ։

Soulever, սու-լը՚վէ , ն · սակաւիկ մի ամբառնալ · բարձրացուցանել · յարուցանել · 2 · ի բաց բառնալ · 3 · ապստամբեցուցանել · խառնիճուցանել · 4 · զայրացուցանել · 5 · յուզել · յարուցանել (խնդիրս) · ելը-ցը՚րմէ · 2 · պէր ի՛ւ-թաչ՚ա ալ-մէ · 3 · ասի՛ ի՛մ-մէ՚ · այգաց ելալ-ցը՚րմէ · 4 · ելցը՚ցը՚րմէ · 5 · (պէր է՛ւ-էլ, նիւ-) օրինայս չընթա՛ր-մէ ։

Le cœur lui soulève, թ՚ալ-լուկ զարտիւն գայ · ի՛ւ-րէ՚յի պա՛-լամ՚ա՛յ-ր ։

Faire — le cœur, նողկացուցանել · ի՛ւ-րէ՚յինի ելալ-ցը՚ր-մէ ։

Se —, յ · կանգնել · յառնել · 2 · ծփել (ծովու) · 3 · ապստամբել · ընդդէմ յառնել · 4 · նողկալ · յուզել · խառնակիլ · ելէ՚ր-մէ · 2 · պալ-լամ՚ա՛ր-մէ · 3 · պալ ելը-ցը՚ր-մէ · ելցը՚ցը՚ր-մէ · 4 · ի՛ւ-րէ՚յէ պո՛-լամ՚ա՛ր-մէ · ուլի ե՛ա՛ր օ՛ր-մէ · ելցը՚ր-մէ ։

Soulier, սու-լիէ , ար · օդ կօշիկ · հողամած · մուճակ · ձագաւոյ · չիխի · ե՛ա՛ն-ա՛ա ։

Être dans ses petits souliers, յանձկի լինել · այգաչը ալ-մէ՚ա՛ օ՛ր-մէ ։

Souligner, սու-լի՛ն-ի՛ , ն · գիծս գծել ի ներքոյ (բառից) · (ը՛ա՛ր-ի՛) ուլի՛ա՛ չընչը-ր ի՛ւ-մէ՚ ։

Souloir, սու-լո՛ա՛ , չ · սովոր լինել · ալ-մէ՚ի օ՛ր-մէ ։

Soulte, սու-լը , է՛ · հաւասարութիւն ժառանգութեան · ինչ-ը ալ-ր՚ա՛ի-ր՚ի՛ւ-մէ է՛ւ-լի՛ն հա՛ա-ր ։

Soumettre, սու-մէ՚ր-ը՚ , ն · նուաճել · ի հնազանդութիւն ածել · արկանել · ի ներքոյ · ուլի՛ , ղա՛ր ի՛մ-մէ՚ · ի՛ն-ա՛ի ի՛մ-մէ՚ր-մէ՚ · (ալ-ր՚ի՛ւ-ն՚ի՛ւ) հա՛ւ-մ՚ ուլի՛ն-ա՛ա պր-մէ՚ր-մէ ։

Se —, յ · հաւանել · միաբանել · զիջանել · հպատակել · բաղ , պ-ի՛ւ օ՛ր-մէ ։

Soumis, ise, սու-մ՚, է՛ւ, ա՛ · հլու · հնազանդ · հլուական · պ-ի՛ւ-ն՚ · ի՛ն-ա՛ա ։

Soumission, սու-մ՚պ-ի՛ւ-ն , է՛ · հլումի՛ւն · հպատակութիւն · հնազանդութիւն · 2 · յօժարութիւն հաւատացանելոյ կամ ասելոյ ինչ յանձնէ · յօժարակամ պատրաստութիւն · ի՛ն-ա՛ա · պ-ի՛ւ-ն՚ի՛ւ · 3 · է՛ր-ր՚ի՛ր ր՚ի՛ւ-ա · ի՛ր-ա ի՛մ-ի՛ւ հա՛ւ-ը՚ը՚ր ։

Soumissions, է՛ւ · յ՛ · մեծ՚ապանք · 2 · խոնարհութիւն · ե՛ւ-ը՚ի՛ւ · 3 · ալ՚ը՚ծ ի՛ն-ի՛ւ-ը՚ի՛ւ-մէ՚ ։

Soumissionnaire, սու-մ՚պ-ի՛ւ-ն՚ա՛ր , ար · յանձնառու (ի հաղալ) · ի՛ւ-ր՚ի՛ւ-ն՚ ալ-ն՚ · պ-ի՛ր-ա՛ի-ր՚ա՛ա ։

Soumissionner, սու-մ՚պ-ի՛ւ-ն՚ , ն · յանձն առնուլ (ի հաղալ) · ի՛ւ-ր՚ի՛ւ-ն՚ ալ-մէ՚ ։

Soupape, սու-բ՚պ , է՛ · խուփն (ջրհանի ...) · (ը՛ա՛ր-ա՛ա ...) ե՛ա՛ի-ա՛ա , ի՛ա՛ի-ա՛ա , ը՛ը՚ի՛ա՛ը ։

Soupçon, սու-բ՚ս՚օ՛ն , ար · կասկած · տարակոյս · 2 · կարծ · կարծիք · 3 · նշմարանք · ի՛ն-ա՛ի-ը՚ · 2 · է՛ը՚ա՛ա · ի՛ա՛ի-ա՛ն-ա՛ն · 3 · գի՛ը՚ա՛ի-ի՛ ։

Soupçonner, սու-բ՚ս՚օ՛ն-ի՛ , ն · կասկածել · երկմտել · տարակուսել · 2 · կարծել · համարել · է՛ւ-էլ-ի՛ն-մէ՚ · ի՛ն-ա՛ի-ի՛ւ-մէ՚ · 2 · է՛ը՚ա՛ա , ի՛ա՛ի-ա՛ն ի՛ա՛ի-մէ՚ ։

Soupçonneux, euse, սու-բ՚ս՚օ՛ն-ը՚, է՛ա՛ը՚, ա՛ · կասկածուռ · ի՛ն-ա՛ի-ի՛ւ-ն՚ ։

Soupe, սու-բ՚, է՛ · ի՛ա՛ն-

Soufrer, ---ֆրէ, ն. օծանել ծծմբով. ծծմբել. 2. անոյշցնել ընդ ծծումբ. ի-ի-բ-ել. 2. ի-ի-բ-ուիլ. ի-ի-ի-ի- վերմ.

Sougarde, ֆ. Sousgarde.

Sougorge, ---ոյ, եմ. փակ առնէր ձիոց. կիսն ուր ի-բ-ֆ-ը-ը կայնէր:

Souhait, ---է, ը. փափաք. ուենչանք. ցանկութիւն. իղձք. ը-ել. հ-ել. A —, ի. ըստ ուենչանաց. ըստ ցանկութեան. ըստ հաճոյից. ը-ել-ի-ն-ի. ը-ել-ն-ի:

Souhaitable, ---է-ա-լ-ի, ած. ցանկալի. փափաքելի. ը-ել-ե-լ-ե-ի:

Souhaiter, ---է-ել, ն. ուենչալ. ցանկանալ. ղղձանալ. 2. մաղթել. հայցել. ը-ել-ե-լ. 2. ի-ե-լ. — le bonjour, ողջոյն տալ. ա-ա-ղ-հ-ը-ել յ-ոյ-ո-ն ի-ե-լ:

Souhaiteur, ---է-ե-ո-ող. ցանկացող. մաղթօղ. ը-ել-ե-լ-ո-ի. ի-ե-լ-ո-ի:

Souille, ---ույ. է. ը-ղ-մուտ վայր ուր ի-ա-ւ-ի-ն խոզք. ա-ի-ո-ւ խոզից. 2. գ-ա-ւ-ո-ւ հեռք խրեալ նաւու. ի-ն-ո-ւ գ-ո-ի-ե-լ. 2. ի-ի օ-ն-ա-բ-ա-ն-ա-ն ե-լ-ն ե-ր-ե-ա-ր:

Souiller, ---ույ-լ-է, ն. շ-ա-ղ-ա-խ-ե-լ. ա-ղ-ա-ւ-ե-ղ-ե-լ. ի-ա-ի-ա-ւ-ե-լ. 2. ա-ր-ա-ա-ր-լ. պ-ղ-ծ-ե-լ (գ-հ-գ-ի). ի-ե-ր-ա-ը-լ-ա-ի-ե. է-ե-լ-ի-ե. 2. (ն-ա-ը) ե-ե-լ-ի-ե:

— ses mains du sang innocent, ա-պ-ա-ն-ա-ն-ե-լ զ-ա-ն-ձ-ի-ղ. ---է-ա-ն-ո-ւ-ե-ր-ե. ե-ո-լ-ե-ր-ե:

— le lit nuptial, շ-ն-ա-լ. է-ն-ա ե-ի-ե:

Souillon, ---ույ-ե-ի, ը. է-ե. ա-ղ-ո-ե-ի. ա-ղ-ո-ե-ղ-ի-ե հ-ա-ն-դ-ե-ր-ձ-ի. 2. ա-պ-ա-ո-ե-ա-կ խ-ո-հ-ա-կ-ե-ր-ո-ց-ի (որ լ-ո-ւ-ա-ն-ա-ց զ-ա-ն-օ-ի-ա-...). բ-ո-ա-ց-ո-ը-ը է-ե-լ-ե-ա-կ-ե. 2. (է-ա-ց ...) ի-ի-ի-ը-ե-ի-ե-ի, է-ա-յ-է-ա-յ-ը-ը է-ա-ը:

Souillure, ---ույ-է-ա-ը, է-ե. բ-ի-ծ. ա-ր-ա-ա. կ-ե-ղ-ա. 2. պ-ղ-ծ-ո-ւ-թ-ի-ւն, ա-ն-ա-ր-ե-ւ-թ-ի-ւն (ա-ա. հ-ր-ե-ա-յ-ա). լ-ե-կ-ե. 2. (ե-ի-հ-ա-ա-ի-ե-ի-ր ե-ի-ի-ի-ի-ն-ե-ի-ե) ն-ե-ի-ե-լ-ե-ի:

Soûl, oûle, ---, ա-լ, ած. կ-ա-ր-ե ց-ա-գ. կ-շ-ո-ա-պ-ի-ե. 2. գ-ի-ն-ե-զ-ե-ն. ա-ր-ր-ե-ա-լ. է-ե-ի-ո-ի. 2. ---է-ր-ե-ո-լ:

Être — de qc., յ-ա-փ-ր-ա-ն-ա-լ. ձ-ա-ն-ձ-ր-ա-ն-ա-լ. ---է-ե-լ-ե-ի. օ-ա-ն-ի-ե:

Manger son —, ու-ա-ե-լ ա-ր-չ-ա-փ եւ բ-ա-ւ-ա-կ-ա-ն ի-ց-է. ու-ա-ե-լ ո-ր-չ-ա-փ եւ կ-ա-մ-ք ի-ց-է-ն. լ-ա-ւ-ը-ր օ-յ-ա-ո-ց-ո- է-ը-ր-ա-ր, ի-ն-է-ո-ւ-ի է-ը-ր-ա-ր ն-ե-ի-ե-լ-ե-ի:

Soulagement, ---լ-ա-ը-ի-մ, ա-ր. դ-ե-ւ-ր. փ-ո-փ-ո-գ-ա-ն-ք. ա-փ-ո-փ-ա-ն-ք. է-ե-ր-ո-հ-լ-ե-ա-ը. ե-ո-ի-լ-ե-ի-ե-ի-լ-ի-ե:

Soulager, ---լ-ա-ը, ն. ի-ե-ի-ե-ւ-ա-ց-ո-ւ-ց-ա-ն-ել. դ-իւ-ր-ել. 2. ա-փ-ա-փ-ե-լ. փ-ո-փ-ո-գ-ե-լ, ա-մ-ա-ք-ել (գ-զ-ա-ւ). 3. ձ-ե-ռ-ն-տ-ո-ւ լ-ի-ն-ել. օ-գ-ն-ե-լ. ե-ո-ի-է-լ-ի-ե-ի-ե. է-օ-լ-ա-լ-ի-ւ-ա-ք. 2. ի-ի-ե-ի-լ-ի վ-ե-ր-ա-ը. ի-ե-ի-ի ղ-ա-ր է-ի-ե-ի. 3. ե-ո-ւ-ր-ա-ր է-ի-ե-ի:

Soulant, ante, ---լ-ի, ած. յ-ա-փ-ր-ա-ց-ո-ւ-ց-իչ. յ-ա-գ-ե-ց-ո-ւ-ց-իչ. ի-ի-է-ը-ը. ը-ց-ո-ե-ր-ա-ճ-ա-ը:

Soulas, ---լ-ա, ը. ա-փ-ա-փ-ա-ն-ք. մ-խ-ի-թ-ա-ր-ա-ւ-ի-ն. ի-ի-ե-ի-լ-ի:

Souler, ---լ-ե, ն. ա-ն-չ-ա-փ յ-ա-գ-ե-ց-ո-ւ-ց-ա-ն-ել. յ-ա-փ-ր-ա-ց-ո-ւ-ց-ա-ն-ել. ե-ր-գ-ի-ծ-ա-ց-ա-ն-ել ի-ա-ծ-ո-ղ-ել. 2. ա-ր-ը-ե-ց-ո-ւ-ց-ա-ն-ել. ը-ց-ո-ե-ր-ե-ւ-ք. ի-ը-ի-ի ը-ա-ը ի-ե-ի-ե-ր-ե-ի. 2. ե-ր-ի-ծ-ո-ղ ի-ի-ե-ի. Se —, ն. յ-ա-գ-ե-ց-ա-լ. զ-մ-ա-յ-լ-ել. յ-ա-փ-ր-ա-ն-ա-լ. 2. ա-ր-ը-ե-ց-ա-լ. փ-ո-յ-ե-ի. փ-ո-յ-ե-ի. 2. ե-ր-ի-ծ-ո-ղ ի-ի-ե-ի:

Soulever, ---լ-է-ե-ի, ը. ա-ա-ց-ա-ա-մ-ք-ա-ն-ի-ւն. խ-ա-զ. խ-ո-վ-ո-ւ-թ-ի-ւն. յ-ո-ւ-ց-ա-

պնդել զՀետս ոսկեփոխուիմեան. ի–ֆի–րմէ. 2. (բի–զիաբ) խոյր. 3. ոչ–մոք. 4. ոչընչ ոչմոք. 5. ոմիքէն ի–ֆի–րմէ. ոմիքէն ուրիշէրմոք. 6. ֆընթըրմոք. 7. ֆիլի վէրմէ. ֆը–ըլտամոք. 8. ի–ֆի–րմէ. ընէնէրմէ. 9. (պի–բի–ինթոքեն) ալմոք, ընֆուրմոք. 10. ալէմէ. 11. ալէի–ս կեն–ոքոյնք պի–լմէ:

— une chandelle, զՀրատգն ի մայր դարձուցանել. մա–մա ի–ֆի–րէրէ պօթնոպի–րմէ:

— un vaisseau, ամրացուցանել կամ դրաւագել առաուակօք զնաւն արտաքուստ. ֆեպ–րզու–ընը պէր ֆոն պոհս ֆոփլոմոք:

Soufflerie, ոո–ֆլը–է, էֆ. փքացք հրգիոնի. երլանո–ն պօբի–էլէրի:

Soufflet, ոո–ֆլէ, ար. փուքք (ասկերչաց...). 2. կատք ինչ. 3. ապտակ. պօբի–ա. 4. պէր ֆուրզ ֆուլիֆս. 5. ֆոֆոն. զոմար:

Soufletade, ոո–ֆլըդ–ատ, էֆ. բազում ապտակահարութիւն. ընդ զոմար ոռ–ալ:

Souffleter, ոո–ֆլըդէ, ն. ապտակել. ապտակակոծ առնել. ոխլէ ոռմոք:

Souffleteur, euse, ոո–ֆլըդէօռ, էօզ, ար. եւ էֆ. ապտակառու. ոխլէ ոռ–ն:

Souffleur, ոո–ֆլէօռ, ար. ֆուաօղ. ծանրաշունչ. 2. ար ցանկ փչէ ի հուր. արձարծիչ հրոյ. 3. ապդիչ. ֆուլադիր. դրդիչ. 4. յուշարար ի ֆուտրա. 5. ոսկեփոխ. 6. փրքաձուկն. ոձ–ոյ–ն. 2. պէր պի–ըլի–յէ ոմիքէն ի–ֆլէյն. 3. էզդէրբինի ոձոյ–էյն. ֆիէրբինի պրոֆէսցը. պի–բլի–ճի–. 4. ըլէմալոպօ–օյ–ոնճո–լորըն էզդէրըէրբինի ֆիֆէլէրբինի պրոֆէն. ոռպըրըցը. 5. ոլէիֆյօցը. 6. պռ–բնռ–ոպէն ոռ– ֆըլէիըպէն պոլըէ:

Soufflure, ոո–ֆլէ–ռ, էֆ. խռուչք (ի գործածս ձուլածոյս). պղպջակ. փքօ–ն ընինթէ պռ–լռ–ոն ֆօլ–ֆ. ֆռպրցըէ:

Souffrance, ոո–ֆռ–ոն, էֆ. կիրք. չարչարանք. ցաւք. տանջանք. 2. ֆիողաւֆիւն. նեղողաւֆիւն. չնորհք. 3. յերկարաւֆիւն. յապաղաւմն. գադարաւմն առժամեան կեաց. փէրփ. ոդրը. ի–ոէքնճէ. ոըէլէն. 2. ֆօ, վէրմէ. ըն–հոմի–լ. ոէրի–ս. 3. ինճէոնըր–ն. ոո–գոնմ:

Souffrant, ante, ոո–ֆռ–ոն, ոնդ, ոթ. կրօղ. չարչարեալ. վշտահան. վշտագին. խօֆ. 2. հանգիստ. փէրփէ. ոըէլէն, ոդրը, ի–ոէքնճէ ընոէքն. 2. ոռդր էռքն. ոռդըրը:

Souffre-douleur, ոո–ֆռ–ը–պռ–լէօռ, ար. վշտակիր. հեր պէրփէ ֆի–պնէլ:

Souffreteux, euse, ոո–ֆռ–ը–պէօ, էօզ, ոթ. վշտատու. վշտակիր. պէրփնճէնթ:

Souffrir, ոո–ֆռ–է–, ն. կրել. վշտանալ. չարչարել. 2. ընդունել. 3. զգալ. կրել. զփորձ առնուլ. 4. հանգրեել. տոկալ. 5. ֆիողալ. ֆիողացուցանել. նեղել. զինչանել. 6. ընդունել. ոըէլէն, ոդրը, ի–ոէքնճէ ընոէքէ. 2. զարար պռ–լմոք. ոէքոէրլէնճէ. 3. պռ–յմոք. ընոէքէ. 4. ոռդր, ըն–հոմի–լ ընճէ. 5. ֆօյ վէրմէ. կնճէ. 6. ֆռպռ–լ կընճէ:

—, ն. վշտանալ. կրել. զգալ ցաւս. 2. ընդունել կրել. 3. դժկամակ լինել. նեղլել. պէրփ, ոըէլէն, ոդրը ընոէքէ. 2. զարար ընոէքէ. 3. ինճէնճէ:

Le papier souffre tout, քարտէն զամենայն ինչ ընդունի. ոէռդը ընէ. հեր ընէյ ֆռպռ–լ էպէր:

Soufre, ոո–ֆռ–ը, ար. ծծումբ. ոէ–ոէ–րպ:

Faire —, թ. ողուլ զաւակ. աերել ազգ եւ առհմ. գէ՛ր բէնէ պրածմէ։

Souchet, ս.ս.ը՛, ած. քար հանեալ ի յատակէ քարա՛ հատաց. 2. կիպրոս. գետնա՛ նուշ. խալ օձաղը ալըընդան ընդհատըն խալ. 3. հատոյ՛ն կէ՛նէ. ատոր ի՛լէ՛նէ։

Souchetage, ս.ս.ը՛ճ, ած. այցելութիւն, համար կոճեզաց ծառոց հատելոց յանտառի. օրմանա դէ՛ն ալ ագռաւըրէն դէ՛ն ի՛ն ալ ագռաւ, ինձ ի՛նի։

Soucheteur, ս.ս.ը՛ճ, ած. տեսուչ կամ քննիչ անտառի հատելոյ. օրման դէ՛ն ի՛ն գէ՛ն ի՛նի։

Souci, ս.ս.ի՛, ած. տակնաճոպիկ. 2. հոգ. անձկութիւն. աչքն ա՛ճա. 2. խաս. գոսա՛ի։

Être jaune comme —, համակ դեղին լինել. երեսաց. ի՛ն ի՛ն ասէ ատը օլմէ։

Soucier (se), ը. ս.ս.ի՛ն, յ. հոգալ. նեղել. անհանդիստ լինել. ըզի՛ն ի՛ն, գոսա՛ի՛ն ի՛ն։

Soucieux, euse, ս.ս.ի՛ո, ի՛ւզ, ած. նեղեալ. տառապեալ. հոգած. թախծալից. տէրտի՛ն գոսա՛ի՛ն։

Soucoupe, ս.ս.գո՛ճ, ի՛ն. բաժակակալ. 2. ափսեայ. ակուտեղ. ֆի՛նճան խոպոչը. 2. ի՛նէ՛ճ։

Soudain, aine, ս.ս.գի՛ն, ի՛ն, ած. յանկարծադէպ. յանկարծական. անյուսական. ինչ. չէ՛ս ի՛չ։ —, ի. առժամայն. անդէն. չա՛ճաճ։

Soudainement, ս.ս.գի՛նը՛մէն, ի. յանկարծակի. վաղվաղակի. չա՛ճի՛ն. պէրճեն պէրճ. չա՛ճաճ։

Soudainete, ս.ս.գի՛նը՛ի՛ն, ի՛ն. յանկարծահասութիւն. չա՛ճի՛ն ի՛ն. ածանըն ի՛ն։

Soudan, ս.ս.գի՛, ած. պատ եպիսկոպոս. Մ՛ըսըր ս.ս.գի՛ն։

Soudard, ի ս.ս.գ.ս.ը՛, ած.

Soudart, ի զինուոր ծեր, հինաւրեայ. էհղիյը, էնճէ՛ի՛ր նէ՛ճէ՛ր։

Soude, ս.ս.գ, ի՛ն. աւշան. տակ. 2. կալաթար. աղ աւշանի՛ն մնկոյ. ի՛նէ՛ն. 2. աւշ ի՛ն. ի՛նէ՛ն ի՛ն ս.ս.գ.ս.ը՛։

Souder, ս.ս.գի՛, ն. կցել, մանուցանել, զօգել զբրոյական նիւթս ընդ միմեանս. հագի՛ն ի՛ր պէրճէ՛ր ի՛ն էէ՛ն ի՛ն ս.ս.գ.ս.ը՛ճ. ի՛ճի՛ր ի՛ն։

Soudiviser, ս. Subdiviser.

Soudoyer, ս.ս.գ.ս.ը՛ճ, ն. վարձել զզօրս. տալ ռոճիկս զինուորաց. ի՛ն ի՛ն ի՛ր ի՛ն. ի՛ն ի՛ն ի՛ն ատ ի՛ր ատ ի՛ն ի՛ն։

Soudre, ս.ս.գ.ս.ը՛, ն. լուծանել. մեկնել. ա՛ճ ա՛ճ ի՛ր ի՛ն։

Soudrille, ս.ս.գ.ս.ը՛լ, ի՛ն. զինուոր անառակ. ի՛ն ի՛ն ի՛ն ի՛ն ի՛ն։

Soudure, ս.ս.գ.ս.ը՛, ի՛ն. զօդ. նիւթ մանուցանելոյ զբրոյական նիւթս. 2. մանուցանելն. 3. կցուած. ի՛ն ի՛ն ի՛ն ի՛ն ի՛ն ի՛ն ի՛ն ի՛ն։

Souffiage, ս.ս.ֆ.ը՛ճ, ած. փչումն ապակեայ. չէ՛ի՛ ի՛ն ի՛ն ի՛ն։

Souffle, ս.ս.ֆ.ը՛, ած. չունչ. փչումն. 2. չունչ. տատրուտա չնչոյ. 3. հնչիւն, չնչումն (հողմոյ). 4. ապրկացութիւն. ագդումն. թեւագործութիւն. ի՛ն ի՛ն ի՛ն ի՛ն ի՛ն ի՛ն ի՛ն ի՛ն

À la — de, յետևանքին. յետև. ի վերջին. ընթաց իւրեանց. ընթերս իւրեանց։

Sortilége, աւտրիլէժ, ար. հմայք. կախարդութիւն. դիւթաւթիւն. ախյիճք։

Sortir, աւտրէ, ն. ելանել. արտաքս ելանել. 2. ապառնել. գերծանիլ. 3. փրթիլ. բուսանիլ. երեւիլ. 4. բխիլ. ծագիլ. ծնանիլ. 5. ելանել, անցանիլ ըստ... 6. բաւրիլ. յագլանալ. ընդմէջ. տիրոջը ընդմէջ. 2. ֆուրիւլմէջ. ապաս օլմէջ. 3. պալ վերջէ. պիւնմէջ. ֆինիւլանմէջ. 4. ընդմէջ. իւրոյ ներքին. հասալ օլմէջ. 5. տիրոջը ընդմէջ. հասպէնի ներքին. 6. ֆօգմէջ. ընդունիլ. խօսքը ընդմէջ։

—, ն. հանիլ. արտաքս հանել. ընդարձակ. տիրոջը ընդարձակ։

Au — de, յետևանքին. ընդ ետին. ընդդէմ վտիճի։

Sortir, աւտրէ, ն. ընդառանիլ. ունիլ. վիճակիլ. հատանիլ. մնալիք, վատիճ օլմէջ. խրխինէ վարմէջ։

Sot, otte, աւ, օթ, ած. տխմար. ապուշ. անմիտ. յիմար. 2. խառամիլ. շփոթեալ. 3. տապատակ. ծաղրալից. ահմէջ. ափըսըզ. ընդունճ. 2. ալի խօսի օլմալ. շաշըրմըշ. 3. ընդնդիլի. ին-ընդճիմէջ։

Sotie, աւթի, էջ. խեղկատակութիւն ինչ ի թատրոնական խաղս հնոց գաղղիացւոց. պէր նէվ մօթըլնէթի։

Sot-l'y-laisse, աւ-լի-լէս, ար. գառակիկ հաւուս. ֆնաստանի կերակուր։

Sottement, աւթմէն, մ. անմտութիւն. անհանճարաբար. ահմակ. փլանճիկ։

Sottise, աւթիզ, էջ. անմտութիւն. անհանճարութիւն. 2. անիմաստ խօսք, գործք. 3. գարշարարանութիւն. պիղծ խօսք. ապտեղի գործք. 4. սխալանք. 5. թշնամանանք. պրկանք. ահմափըլէք. ափըսըզլէք. 2. ահմափ աւօզ, էլ. 3. փէս լափըրտը. խոխոպունչ աւօզ, էլ. 4. խանըլէլ. 5. բիւնճ. խօրլամա. ֆնիափափ։

Sottisier, աւթիզիէ, ար. քաղուածոյք պիղծ երգոց. 2. գարշալալան. գաղրախօս. ֆահիչ խոխօփ ալէք ֆնիւթիւնէչ ճեմաւսը. 3. փէս ապլէնլը։

Sou, աւ, ար. փող. աւֆափ ափչի։

Mettre — sur —, կարի խնայելով արծաթ բաղդամ կուտակել. փէթ խաւրէյնէ ընդ ափչի ֆնիմէթ։

— à —, առ առկաւ առկաւ. ապաս ապաս։

Au — la livre, ըստ չափու հաւասարաւորութեան. հիւսնիւնէ ներքին։

Souharbe, ած. Sousbarbe.

Soubassement, աւպասմէն, ար. խարխախ, պատուանդան շինուածոց. 2. նաւարտան անատից մահճաց. պինտ ֆոպանը, ֆնիմիւնէ. 3. փորելանքն ապտի ֆոպանը, ֆնիմիւնէ. 4. ծառ. ոտն։

Soubresaut, աւպրէսօ, ար. ատաւմն. ճօճճաւմն. ցունդց. ցնցումն. ընդդայել. ակնմիմ. առբամա։

Soubrette, աւպրէթ, էջ. նաժիշկա (ի թատերս). (ֆնիֆրօփա) ճարէյէ։

Soubreveste, աւպրէվէսթ, էջ. ատաւտակ հրացանակիր հեծելոց արքունի. փորտիֆնուը ալնըր ֆուֆրնաբլա։

Souche, աւշ, էջ. արմ. կոճղ ծառոյ. 2. զարմ. ազգ. 3. նախնի. նահապետ ազգի իրիք. 4. վերնակողմն ծառնի ի վերայ տանեաց. 5. անմիտ. ապուշ. ազգ փիֆնիֆա, փիօփիֆ. 2. այլ. ակնակն. 3. ֆնիճի ակնիֆն. ճիֆտ. 4. օճախ ֆուպուրանոսն ֆնիֆնուֆ. 5. ահմափ. պիօն։

Sopor, սօֆօռ, ար. քնմամբուխիւն. ծանրաբթուն քնէութիւն. սոյռլուֆլուֆ. ֆեֆ ապըր սոյռֆռռ։

Soporatif, ive, սօֆօռատիֆ, իվ, ած. քնամբերիչ. քնացուցիչ. 2. ձանձիր. սոյռլիռբռճռ. սոյռֆռռ ներիրիչ է. 3. օռնդրբրչ։

Soporeux, euse, սօֆօռէօ, էօզ, ած. քնամբերիչ. քնացուցիչ. սոյռլիռբռճռ. սոյռֆռռ ներիրեն։

Soporifère, } ած. Sopora-
Soporifique, } tif.

Soprano, սօֆռանօ, ար. գիչ. ստոր ձայն (յետրաժշտութիւն). (ռռօրիֆէրֆ) ներչ սֆռ։

Sor, ած. Saur.

Sorbe, սօռպ, իֆ. սիմ (պտուղ). ի-վիչ։

Sorbet, սօռպէ, ար. ատշարակ. չիրպէի։

Sorbétière, ած. Sarbotière.

Sorbier, սօռպիէ, ար. սիմ (ծառ). ի-վիչ ապռճը։

Sorbonique, սօռպօնիք, իֆ. աորբոնեան պայքառ (աստուածխոսութեան). Սօրպօն ճերբիռիռիռֆէ օլան (ի՛րի լռհռ-ի) պռհռը։

Sorboniste, սօռպօնիսթ, ար. աորբոնեան վարդապետ աստուածխոսութեան. Սօրպօն ճերբիռիռիռֆէն չըֆռան (ի՛րի լռհռ-ի) ճռռլչիճ։

Sorbonne, սօռպօն, իֆ. աորբոն. Հռչակաւոր դպրոց աստուածխոսութեան ի պարիս. Փարիզուէ ճչհռռր ի՛րի լռհռ-ի ճերբիռիռճ։

Sorcellerie, սօռսէլըռի, իֆ. կախարդութիւն. պի-չի-ճի-լի-ֆ։

Sorcier, ère, սօռսիէ, էռ, ար. եւ իֆ. կախարդ. կիւս. դիւթ. չատուկ. վհուկ. պի-չի-ճի-. պի-չի-ճի- ֆռրը։

Sordide, սօռտիտ, ած. զօշաքաղ. մանրակծծի. կղկղ. ռիշտ. խըչըչ. նէֆի։

Sordidement, սօռտիտըման, ած. զօշաքաղութեամբ. կըծծութեամբ. խըչըչուէ ըռ։

Sordidité, սօռտիտիտէ, իֆ. զօշաքաղութիւն. կծծութիւն. խըչըչուէ։

Soret, ած. Sauret.

Sorite, սօռիտ, ար. շինչակօտա հաւաքարանութիւն. պինճիրլուֆ պի-րհան։

Sornette, սօռնէտ, իֆ. բաչաղանք. բարբանջ. անռասխ բան. չէռլ-ֆ. պիհռ-ֆ սէօչէռ։

Sort, սօռ, ար. բախտ. ճակատագիր. 2. պատահար. դիպուած. 3. վիճակ. հանգամանք. պայման կնաց. 4. վիճակ. քուէ. 5. բժժանք. հմայք. վիճակ. պոխի. ալ խաչըռը. ֆօռէր. 2. նռռտ. ֆըռֆի. 3. հաչ. 4. ֆռռբռ. 5. նռռխռ. խֆռռն. իըչըռ։

Sortable, սօռտաբլ, ած. պատշաճ. վայելուչ. ֆռնռպ. ճայըչ։

Sortant, սօռտան, ած. ար. ելօզ (ժիւ). (ֆիյանֆօտան) ըռֆռն (նռռճէռօ)։

Sorte, սօռտ, իֆ. տիպ. կերպարանք. գունակ. սեռակ. օրինակ. պայման. ասյ. ճինռ. ֆռրչ։

De la —, այսպէս. գայս օրինակ. պէօչէ. պռռ ֆռրչ։

En quelque —, գրեթէ. գոգցեռ իմն. հէհէն. ռան ֆի։

De — que, } հ. այնպէս գի.
En — que, } մինչեւ. ֆօչէ ֆի։

Sortie, սօռտի, իֆ. ելեւեմուտ. ելք. 2. գուռն. ելք. 3. յարձակում (պաշարեալց ի վրայ պաշարողաց). 4. ելք. վախճան. 5. կշռաւորութիւն. պէշորը ըռֆըչ. ըռֆռռ. 2. ֆռֆռ. ֆօչ. 3. հի-ճռ. 4. ռօն. 5. ֆռպէր։

Faire une — à qn., սատակել. կշռաւորել. ըռֆըչ ինձ. պչռրլռռֆ։

նոցս անանունց). (հայվան պղպեղ ընդ ասելն) ընդերդոփ։

Sonnailler, «օնայլէ», ն. Հնչեցուցանել զզանգակն առեալ եւ վայրապար. ոչ է լաչառ եթէ լան լայնի։

Sonnailler, «օնայլէ», ար. խայ կամ բուժուժաւոր առասպնորդ (հօտի). ընդերդոփելը ֆելֆոյ։

Sonnant, ante, «օնան, անթ, աֆ. Հնչական. Հնչօղ. Խօխիբ. ոֆ-լէ։

À l'heure sonnante, ի հարկանելն ժամու կամ ժամացուցի. իսոմ ասաֆ ասրասր ի֊էն։

Sonner, «օնէ», ն. Հնչել. Հարկանել. Խօխիբ. ոֆս վէրմէ։

—, ն. Հնչեցուցանել. Հարկանել. 2. կոչել, ազդ առնել ի Հնչիւն զանգակի. 3. բարձրացուցանել. Հռչակել. 4. Հրապարել. ողոքել. լալմաֆ. 2. լան ըլա լաղերմաֆ, իսոդեր վէրմէ։ 3. ոֆսհ, լալ եմնէ։ 4. վէ֊ոֆէ։ ֆեղող եմնէ։

Ne — mot, չխօսել. չբարբառել. ոֆս ընֆոբմաֆ։

Il a cinquante ans sonnés, յիսուն ամ է նորա. եւլԼ ենալընը պիրիրել դէր։

— le dîner, Հարկանել զճաշ. Խօյլէն իսաֆը ասրաֆ։

Sonnerie, «օնըռ», ի֊է. Հնչիւն զանգակաց. 2. զանգակք եկեղեցւոյ. 3. կազմածք Հնչող մեքենի ժամացուցի. պէրոէն ասրասրլան լանլարը ոֆ֊ֆ. 2. ֆէլֆոնէն լան լարը. 3. ասոլըն ասրան իֆոնըմը։

Sonnet, «օնէ, ար. Հնչեակ. Հնչանուագ. «օնէլ. ղալէլ։

Sonnette, «օնէթ», ի֊է. զանգակիկ. ընդերդոփ. ֆոլէ֊է լան։

Sonneur, «օնէօռ», ար. զանգակահար. զանգակեցուցիչ զանգակաց. լան լալըմը։

Sonnez, «օզէ. ար. կրկին վեց. զոյգ վեցեակ. ֆոլ֊ լէլ։

Sonore, «օռ֊ռ, անթ. Հնչական. քաղցրանուագ. ոֆսլըը. Խօխէն. պէրրոֆ ոֆսլէ. էյֆ ոֆս֊լէ։

Sonorité, «օռօ֊խրէ, ի֊է. Հնչականութիւն. Խօխէնլէի֊է։

Sopeur, ֆ. Sopor.

Sopha, ֆ. Sofa.

Sophi, ֆ. Sofi.

Sophisme, «օֆիզմ», ար. սոփեստութիւն. իմաստակութիւն. Իւէլֆէ֊լէ֊է. ֆալլաֆ։

Sophiste, «օֆիֆ», ար. սոփեստէս. իմաստակ. Իւէլֆէ֊։

Sophistication, «օֆիֆ֊էֆ֊ֆօ֊իօ», ի֊է. խառնելն, խարդախելն (զդեղս). (Խղալայ) հիլէ ֆաֆմ։

Sophistique, «օֆիֆ֊էֆ֊իք», անթ. սոփեստական. պատճառաստու. իմաստակական. Իւէլֆէ֊ֆ֊լէլիի։

Sophistiquer, «օֆիֆ֊էֆ֊իֆէ», ն. տարապայման Ճարտարել. իմաստակել. 2. Նենգել. խարդախել. խառնել (զդեղս). Իւէլֆէ֊լէի֊է եմնէ։ 2. հիլէ եմնէ. (լաբառը) ֆարըլիբրմէ։

Sophistiquerie, «օֆիֆ֊էֆ֊էբ֊է, ի֊է. պատիր Ճարտարանք. սոփեստութիւն. իմաստակութիւն. 2. Նենգութիւն (զդեղոց). խարդախելն (զդեղս). խառնելն. Իւէլֆէ֊լէի֊է։ 2. (Խղալարը) ֆարըլիբրմա։ (Խղալարա) հիլէ ֆոֆմա. ֆարըլիբրմա։

Sophistiqueur, «օֆիֆ֊էֆ֊էօռ», ար. խարդախիչ, Նենգիչ (զդեղոց). խառնիչ. 2. սոփեստէս. յոյժ Ճարտասրող. իմաստակ. (Խղալը) պօպան, ֆարըլիբրան. 2. Իւէլֆէ֊։

Sophore, «օֆօռ», ար. առնկ ինչ. վիր Նիվ ֆիֆան։

Sophronistes, «օֆռօ֊նիֆ֊», ար. յ֊. քննիչք, սեռուչք բարուց (ԱԹինա֊ֆօ) Կորիզ ի֊ Երէիան Հռչերը։

ար. հաճոյական. յայգագնաց. գինեշահագործու. քնացած. անյուշ. ծոյլ, ծուլ:

Somnambulisme, անհանգիստ քնելիս, ար. քնացածաւթիւն. յայգագնացաւթիւն. անյուշ ծուլութիւն:

Somnifère, անհանգիստ, ած. քնացուցանող. անյուշ ընդունակ:

Somnolence, անհոգութիւն, իգ. քնեաւթիւն. անյուշ ծուլանալ:

Somnolent, ente, անհոգ, անգ, ած. քնեաց. քնեայ. անյուշ ծուլանալ:

Somptuaire, անձնասիրական, ած (օրէնք) ծախուց. տուգանք (գանձուն):

Somptueusement, անձնասիրաբար, մ. մեծամեծ ուրախութեամբ. բազում ծախիւք. անդրանիկ կերպ. ըստ տուրքի:

Somptueux, euse, անձնասէր, ած. հոյակապ. մեծապայծառ. մեծապին. մեծածախ. ալ. ի-կերպ. անդրանիկը. տուրքը:

Somptuosité, անձնասիրութիւն. մեծապատիւ ուրախութիւն. անհնարին ծախք. անդրանիկ. ազատին. ըստ տուրքի:

Son, sa, անգ, ած, պիտ. իւր. նորա. ինքեան. ունած:

Son, անգ, ար. ծեփ (ցորենոյ). 2. ձայն. բարբառ. 3. ծեփ դրկոյ. (պատգամ) ինքեան. 2. ած. 3. պատ ինքեան:

Sonate, անդադ, իգ. նուագ բնչ. պիր նուագ լսելը կամ:

Sondage, անգամ, ար. ծանկիրն (գերկիր) գայլիկոնիս. (նաւի) պատրաստ վիճակ:

Sonde, անգ, իգ. խորաչափ. գունդ կապարեայ առ չափելոյ զխորութիւն. 2. վիրաչափ գործի. 3. չաղափ կամ գայլիկոն երկրի. նոճանափ. 2. ճկրտահ ունի. 3. նիր պատրաստ. ընդ:

Sonder, անգադ, ն. չափել կապարեայ գնդաւ զխորութիւն. քննել խորաչափ գործեաւ. 2. քննել վիրաչափ գործեաւ. 3. քննել. յուզել. որոնել. նոճանափ ունի նօրինէ. 2. ինչ ունի նորոյը պատճառ, նօրինմամբ. 3. ընկճիլ կամ. ապերասանիլ:

Sondeur, անգադօր, ար. խորաչափ. որ չափէ գնդաւ զխորութիւն. 2. նաւավար տեղեակ նաւահանգստից. նոճանափ ունի նօրինմամբ. 2. անհոգ ընդունակ:

Songe, անգ, ար. երազ. անուրջ. տեսիլ. փուչ. բիւրեղ. խայտ:

Songe-creux, անգ-փուչ, ար. յերազող. երազատես. 2. չարանիւթ. բիւրեղը. 2. ի՞նչ փուչ ունի. ճիշտ:

Songe-malice, անգ-մանր, ար. չարախորհուրդ. չարանիւթ. չարագործ. ի՞նչ. հնարագէտ:

Songer, անգադ, ն. տեսանել յերազի. փուչ նօրինմամբ:

—, ն. յերազել. 2. խորհիլ. զմտաւ ածել. տանել ի մտի. փուչ նօրինմամբ. 2. փուչ նօրինել. ճիշտ. ճիւղի օլմամբ:

— **creux**, բանդագուշել. խորհիլ մտացածին կամ չարիս. խայտ նչեայբ նօրինմամբ ի՞նչ փուչ նօրինել:

Songeur, անգադօր, ար. երազատես. փուչ նօրինմամբ:

—, **euse**, ած. հոգած. մտախորհ. փուչ նօրինճկուն:

Sonica, անգիա, ի. ժամու. ի դիպող ժամանակի. անդէն. ճշդիւ. վաղվընդա. ճոմոմ:

Sonna, անգա, իգ. ժողովածոյ աւանդութեանց Մահմետականաց. հաւատոյ:

Sonnaille, անգայլ, իգ. բաժ. զանգակիկ (ի ոչխարաց

ին. կարողութիւն հատուցանելոյ. եօթեկիլիք։

Solvable, ովլոպլը, ած. կարող ի հատուցանել. եօթեկիլիր։

Somache, ս. Saumâtre.

Somatologie, ովմաթօլօժի, ին. մարմնախօսութիւն. ճառք գհատատուն մասանց մարդկեղէն մարմնոյ. վ՛ոֆի ճիւմ։

Sombre, ովիպր, ած. մէժին. խաւարին. ազօտ. 2. սխալ. ի մխճապէից. լուսնխտոտ. փոթմիրոտ. փորանը. փոփանըք. 2. ըռաուը. փոսվիրի. ճղոտի. փոյզուը. ովօ։

Sombrer, ովիպրե, ե. մխրճել. տակնուվր լալ առագաստաւոր նաւու ի հոդմէն ատատկութենէ. ինքն ընդ ինքզինքեան փերիրինիկ պոիմոտ։

Sommaire, ովմեռ, ած. համառօտ. կարճառօտ. փըռօ. ռոխիտոտ։

—, ա. կարճառօտ բովանդակութիւն. համառօտութիւն. քաղուածոյք. ինմալ։

Sommairement, ովմեռըմէն, մ. համառօտիւք. ռոխիտոտիւքեն։

Sommation, ովմոսիօն, ին. պահանջուածն. ծանուցուածն. կոչուածն. 2. բովանդակութիւն. գումարութիւն. (ներքին ինք) ինքնին ինձ. իզրա. խոպեր. փովին. 2. ճիւմ։

Somme, ովմ, ին. բովանդակութիւն. քաղուածոյք. 2. քնաձ (գրատատուց). 3. գումար դրամոյ. արծաթի. 4. բազմութիւն. ինիւ. 5. բովանդակութիւն (ծուռց, հաշուի). ինմալ. 2. ինոտ. 3. ճղոլաղ. ռիսիռոր. ոփլիք. 4. ըզիլոփ. ոայը. 5. ճիռի. ինքնին։

— toute, մ. միանգամայն

En —, ածել. գլուխ բանիցս. ինլոսի՛ն ինլոմ. վիլ հոըլ։

—, ա. քուն. ոայոփա։

Sommeil, ովմէյլ, ա. քուն. նիրհ. նինջ. 2. քունն մահու. քուն. մահ. 3. անգործութիւն. ի մէջտեղութիւն. ամզգայութիւն. ոայոփա. 2. ինլիմ. 3. իլնիճիմ. ոայոլոփոփ. փոայմոմա։

Sommeiller, ովմէյլիե, ե. ծանծաղապոյնս ննջել. նիրհել. 2. խոր ի քուն ննջել. 3. ննջել. ի մէջտեղ. անգործ կալ. ոայոփլոմոփ. 2. փերին ոայոմոփ. 3. ոայոմոփ. ոայոլոփ, փոայմալ ձլմոփ։

Sommelier, ière, ովմ՚ելիե, իէռ, ա. եւ ին. շտեմարանապետ. մատակարար. տասկառապետ. փելիրճի. վիրիլխոռճ։

Sommellerie, ովմելը՚ռի, ին. շտեմարանատպետութիւն. մատակարարութիւն. տասկառապետութիւն. 2. մատան. շտեմարան (գինւոյ). փելերճիլիք. վիրիլխոռճլըք. 2. (լերան) փելերի. մոզոզ։

Sommer, ովմե, ն. գումարել. բովանդակել զիմիւս. 2. պահանջել. ծանուցանել. ապդ առնել. ճիմ ինձ. 2. ընելոզ, իզրամ ինձ. խոպեր վիրճե. անոմնմոփ։

Sommet, ովմե, ա. բարձրագոյն բարձունք. գագաթն. գլուխ. կատար. ատր. ծայր. ինիք. պոլ. ովճ։

Sommier, ովմիե, ա. գրատ. անատուն բեռնակարձ. 2. անկողին լցեալ վարսիւք ձիոյ. 3. արկղ հաղմոյ (յերգիռնի). 4. հաշուեգիր (գումարտց ընկալելոց). պիչիր. պոլչիր. 2. ա՛ն փըլըյլ փոլփոատուլմալ պիօչիե. 3. (երգեցողաց) բիչիչիոր ատնորըղը. 4. ճղոլաղ մոզոզնիատը։

Sommité, ովմիթե, ին. գագաթն. ծայ. գլուխ. բարձունք. ծայր. ինիք. ովճ։

Somnambule, ովմոնպիւլ

Solidité, ասլիտէ, էֆ. հաստատութիւն. ամրութիւն. պնդութիւն. ինքնիշխանութիւն. 2. ր. **Solidarité 1.**

Soliloque, ասլիլօք, ար. մենախօսութիւն. ինքնախօսութիւն. ինքնիր ինքնին ասլօլիչ։

Solins, ասլէն, ար. յտ. աղբատիկ ընդ միջ գերանաց. փիրեփ արտաք։

Solipède, ասլիփէտ, ած. միապտակ. պիր ընդնոթիւը (ձի, ջոլար)։

Solitaire, ասլիթէր, ած. մենաւոր. մենակեաց. 2. առանձինն. անկոխ. ամայի. անաստգախ. խուլընդուլ գօմր ինչիչէրին. պիտիտարան գալան. 3. ընչնհա. էզլիչ։

—, ար. մենակեաց. անապատաւոր. 2. խաղ ինչ. մենախաղ. 3. մենայիւ ադաստանդ. ասհրանիչին. պէրվիչ. 2. պիր նիվ խուլընդուլ օյնանըլան օյառա. 3. ընիփ ընաչլը կլմա։

Solitairement, ասլիթէրճէ, մ. առանձինն. ի մենաւթիւան խուլընդուլ ընչնհաճա։

Solitude, ասլիթիւտ, էֆ. մենակեցութիւն. միայնաւորութիւն. 2. անապատ. մենաւթիւն. խուլընդուլուիչ. 2. չէօլ. ընչնհա էչը։

Solive, ասլիվ, էֆ. գերան. մարդակ. փիրեփ։

Soliveau, ասլիվօ, ար. փոքրիկ գերան. փիրեփճիփ։

Sollicitation, ասլիչիթասիօն, էֆ. հրապոյրք. խրատ. թելադրութիւն. դրդումն. 2. խնամք. հոգատարձութիւն. 3. յանձնարարութիւն առ գաւառն. ֆիլի. էօյիւտ. փիւրլիվ. 2. պէյրիչի. գայըմա. 3. փոքըյա ալիվուրըչ։

Solliciter, ասլիչիթէ, ն. դրդեմ. դրդել. հրապուրել. յորդորել. 2. պահանջել. խնդրել. ասիպաւժել. 3. ձեռնել. ասիպնել. փութացուցանել. 4. յանձն առնել (առ գաւառն). ինչիրիվէտ. ֆիլի վերվէտ. պիւրիվէտ. 2. ինաչող կիվէտ. ինչ պէլիվէտ. 3. կվկիվինպիւրվէտ. 4. (փոքըյա) ալիվուրըչ կիվէտ։

Solliciteur, ասլիչիթէօր, ար. յառաջ վարիչ, փութացուցիչ (դատի). 2. խնդրող. հետամուտ. ինախանձկի. (պաշտօն) ինչիւ ինօվիւրին, կվկիվինպիւրճի. 2. պէլիյին. չօչ էսիկյին. ինաչող։

Sollicitude, ասլիչիթիւտ, էֆ. խնամք. հոգատարձութիւն. 2. հոգ. անձկութիւն. վիշտ. ֆույըրմա. չայրկի. 3. պէյրտ. ֆառավկի։

Solmifier, ր. **Solfier.**

Solo, ասլօ, ար. մենաւոտ. առանձինն նուագ. խուլընդուլ չալըըլան էախօտ չալընան նուագք։

Solstice, ասլսթիս, ար. արեւադարձ. արեւակայք. ինահվի՛լի չիմ։

Solsticial, ale, ասլսթիսիալ, ած. արեւադարձի. արեւադարձական. ինահվի՛լի չիմ մախասա։

Solubilité, ասլիւպիլիթէ, էֆ. լուծականութիւն. լուծանելին լինել. մանա վերիլիպիլմէ. ինհիլել փառիլեյիվի։

Soluble, ասլիւպլ, ած. դիւրալոյծ (առակ). 2. լուծական. լուծանելի (ի ջուր...). մանա վերիլէր. ասիօվիւլիւր. 2. երիր։

Solution, ասլիւսիօն, էֆ. լուծումն (խնդրոյ). 2. լուծումն (ազի ի ջուր). 3. անչատումն. բաժանումն. քակումն. 4. հատուցումն. վճարումն. մանա. ինֆուլ. 2. երիվ. երիվ. 3. այըրմա. այըրըլմա. 4. էօփէվ. էօփեյիչ։

Solvabilité, ասլվապիլիթէ,

պհաշիւն · ասոփերէ ի-լէֆէ վէրմէ+ · 2· հիասալը գասմամէ, պաղլամէ· +էսէլմէ+ ։

Sole, սօլ· էֆ· արտասվար· արտ· անդ· 2· ներքան (ձիոյ, ջարտ)· 3· լեզուաձուկն· սրտ սրտա էսէլէճէ+ էէր· ընտրե· 2· (ան) ընտանը· 3· փէլ պալըզը։

Soléaire, սօլէա-, ած· ար· ներքանակերպ (դնդերք արտունից)· ընտան պէլէհինէ։

Solécisme, սօլէսիզմ, ար· վրէպ քերականական· ասա-անդաւմիւն բանից· վրէպք հակառակ կանոնաց դպրութիւն· 2· վրիպանք· սխալանք· պալան· 3· խանըմ· խանըզ։

Soleil, սօլէյ, ար· արեգակն· արեւ· 2· ճառագայթ Արդարութեան· 3· արեւադէմ· ծաղիկ ինչ· 4· ակն· կիւանէլ· 2· պէ-րլանիյէ· 3· ոյ ըէլէյէ· 4· ալիս։

Il fait déjà grand —, արեւն ծագեալ է· ահւն պայծառացեալ է· կիւանէլ ըօֆման պօղմալ պար։

Solen, սօլէն, ար· դանակաձուկն· խեցեմորթի ինչ· 2· աուսի կամ պատեան քեկերալ ակեր կամ խախտեալ անդամից· սի-լինէլ· լոֆը սոֆը· 2· ֆըրըֆ էհէ+ ի-ղէրինէ ֆօնա-լան ֆա-հա, օլմէ։

Solennel, elle, սօլանէլ, ած· աօնական· հանդիսական· 2· սիրաշուք· հոյակապ· երեւելի· 3· (ուխտ) հանդիսական· սլաւերական· ղէնէհի· ղէնէհի-լէ· 3· օլայը· սէղհա-ր· 3· քահի· ընտրիֆլէ։

Solennellement, սօլանէլմէն, մ· սիրապատճառ· հանդիսիւ· սիրաւ շքով· հանդիսականաւս· պէնէհի, օլայ էլէ։

Solennisation, սօլանիզասիօն, էֆ· հանդէս· պէնէհի· օլայ։

Solenniser, սօլանիզէ, ն· սօնախմէլ· ցնծալ· սօնհլ· պէնէհի, օլայ, շէնլէ+ էրհէ+ ։

Solennité, սօլանիթէ· էֆ· սօնախմէութիւն· հանդէս· հանդիսաւորութիւն· օլայ· պէնէհի· բա-սա-մ· ֆախամէհի· բէ-սիլէ+ ։

Solfége, սօլֆէյ, ար· քաղաւածոյք վարժից երգոց· ֆա-ւիֆի հէյէլէրի հէճմա-սը,

Solfier, սօլֆիէ, ն· հնգել զերաժշտական խաղս· ֆա-սիֆի բախամէտըրընը հէճէլէ+ ։

Solidaire, սօլիտէա-, ած· երաշխաւոր, պարտապան վասն միմեանց· համապատասխանատու· համապարտ· հէմէֆէլ-հէմհալա-լ պէրի պէրլէրինէ ֆէֆիլ օլմայա պօրճլը-ա

Solidairement, սօլիտէա-ճմէն, ած· միասհաղորդ երաշխաւորութեամբ· միմեան վասն միոյն· հէմֆէֆիլանէ· պէրի հէֆօ-ի իլէն վէ հէֆօ-ի պէրի իլէն ։

Solidarité, սօլիտա-իթէ, էֆ· համապարտութիւն· միասհամուռ երաշխաւորութիւն· համապատասխանատուութիւն· 2· հաղորդութիւն· կապ· հէմֆէֆիլլէ+ · 2· ալօֆա ։

Solide, սօլիտ, ած· հաստատուն· կարծր· սերտ· 2· հաստատուն· ապտյտ· տեւական· տակուն· ֆավէ· էֆէ+ · 2· ի-հէ+մ· իէրլէ+ · սահիհ· պօյանըր ։

—, ար· հաստատուն, կարծր մարմին· 2· ճշմարիտն· ճի՛շդն սօպիհ· 2· իէրլէ+ շէյ· սահիհլի+ ։

Solidement, սօլիտմէն, մ· հաստատութեամբ· ֆավէճէ։

Solidifier, սօլիտիֆիէ, ն· հաստատուն, կարծր, սերտ դարձնել· ֆավէ, էֆէ+ էրհէ+ ։

Se —, յ· խտանալ· պինդ, սերտ լինել· էֆէ+լէնմէ+ · սէրլէնմէ+ ։

Soin, ասա-ԼԻ, ար. Հոգ. խնամք. փոյթ. մուադրութիւն. 2. վիշտ. անձկութիւն. Հոգք. փոյղը. հաճկին. պիղծն. 2. պէտ. գաւաղիս: **Prendre** կամ **Avoir —**, ունել փոյթ յանձին. Հոգալ (գաւաղիս ունէ). պիղծն կինէ. հաճկինի օլմագ:

Soir, ասա-ա, ար. երեկոյ. երեկոյի. ախշամ:

Le — de la vie, ծերութիւն. ընկնելագիք:

Sur le —, ի ընդ երեկոյս.

Vers le —, ի ախշամ ի-ուին:

Soirée, ասա-ակ, իգ. երեկոյ. ժամանակ երեկոյի. 2. երեկոյին, գիշերական ակումբ (ի գբօսնուլ...). ախշամ վճգինը. 2. ախշամ, ինճ ընճկնակ:

Soit, ասա, չկ. թէպէտ... թէպէտ. թէ եւ... եւ կամ... 2. դիպուք. հէմ... հէմ. կերթէ... կերթէ. 2. պէտ չէ՞մ ին. ասլոլը՞մ ին...:

Tant — peu, որչափ եւ առկաւ իցէ. կարի առկաւ. նէ գոպար ին ալ ըսա. գիր ալ:

Soixantaine, ասա-ասանգին, իգ. վաթսուն մի. վաթսնաւոր. վաթսնակ. ալինըլ պառիկ:

La —, վաթսուն ամ կատարելագ. ինամ ալինըլ ելլ:

Soixante, ասա-ասանգ, ած. վաթսուն. 2. վաթսներորդ. ալինըլ. 2. ալինըլընճը:

Soixanter, ասա-ասանգիլ, կ. ունել, առանալ (ի խաղս) իմիս վաթսուն. (ցասնիցս) ալինըլ ասլը գոպանմագ:

Soixantième, ասա-ասանգիրիմ, ած. վաթսներորդ. ալինըլընճը:

—, ար. վաթսներորդ մաս. ալինըլընճը հիսակ:

Sol, ասլ, ար. երկիր. գետին. Հող. 2. հինգերորդ նշան երաժշտական. 3. յատակ քրէական նիւթոց, բանտուց. եկր. գինն. ընծրագ. 2. հատիկներ պէրլանճի նիշան. 3. տապկնին պէրլանճին. Գ. տ. **Sou.**

Solacier, ասլասիլ, ն. մետիւմարկլ. ատամիկլ. ինքնելնի վէրմէ:

Se —, յ. գբօսնուլ. գուարճանալ. երկնագ:

Solaire, ասլէա-, ած. արեգական. արեգակնային. շէմ. ինձնիլիք գայիր:

Solandre, ասլանգա-ը, իգ. կերդ ի գուճա ձիտղ. ալիլըրնի գինի իսկիձնագ իսգա:

Solanée, ասլանիք, իգ. տուճկ մորմազգի. իրի իւղիսիա ասյսա գինագ:

Solanum, ասլանամ, ար. մորմ. շնիսազող. իրի իւղիսիա:

Solbatu, ue, ասլգագինա, ած. (ձի) զոր ներքան ատիցն ճմլկագ իցէ. ինագանը կուիլ (ասի):

Solbature, ասլգագինա-, իգ. ճմլուճկ ներքանի ձիտղ. ալի ինագանընընի կուիլնիս:

Soldanelle, ասլանիլ, իգ. բազկագն ծովեզերեայ. 2. արմուտածաղիկ. գինիլ ասբմաշնիլ. գիր ալ ասլը:

Soldat, ասլա, ար. զինուոր. ճինգճի:

Lever des soldats, զօրաժողով լինել. ատիր իսալմագ, ինգլամագ:

—, ած. **Air —**, զինուորական, պատերազմական կերպարանք. ճինգճի ասբանը:

Soldatesque, ասլագինագ, իգ. զօրական. ամիկ ապայք. ատիր. կինա ատիր:

—, ած. զինուորական. ատիրի. ճինգճիյիք գայիր:

Solde, ասլ, իգ. մաշակ. ամճիկ (զօրաց). վարձք. ենկին. ինայինն:

—, ար. բռվանդակութիւն, հաստացուածն հաշուի. հինագը պալամա. գինիչին:

Solder, ասլիք, ն. վարձել զզօրս. ամճիկս տալ. 2. բռվանդակել, հաստացանել

Soldeur, ասլիքչի, ար. վարձկան. ամճիկ տուող. 2. հաստատող. ապահովող:

Soldure, ասլիր, իգ. զօրանոց. զօրատուն. զօրավայր. զօրանիստ. զօրակայան. զօրակալ. զօրակեցութիւն. զօրաբնակ. զօրաբնակութիւն. զօրաբնակարան. զօրաբնակատեղի. զօրաբնակատուն. զօրաբնականոց. զօրաբնականոցատուն. զօրաբնականոցատեղի. զօրաբնականոցատունատեղի. զօրաբնականոցատունատեղիատուն. զօրաբնականոցատունատեղիատունատեղի. զօրաբնականոցատունատեղիատունատեղիատուն. զօրաբնականոցատունատեղիատունատեղիատունատեղի. զօրաբնականոցատունատեղիատունատեղիատունատեղիատուն. զօրաբնականոցատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղի. զօրաբնականոցատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատուն. զօրաբնականոցատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղի. զօրաբնականոցատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատուն. զօրաբնականոցատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղի. զօրաբնականոցատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատուն. զօրաբնականոցատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղի. զօրաբնականոցատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատուն. զօրաբնականոցատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղի. զօրաբնականոցատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատուն. զօրաբնականոցատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղի. զօրաբնականոցատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատուն. զօրաբնականոցատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղի. զօրաբնականոցատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատուն. զօրաբնականոցատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղի. զօրաբնականոցատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատուն. զօրաբնականոցատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղի. զօրաբնականոցատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատուն. զօրաբնականոցատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղի. զօրաբնականոցատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատուն. զօրաբնականոցատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղի. զօրաբնականոցատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատուն. զօրաբնականոցատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղի. զօրաբնականոցատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատուն. զօրաբնականոցատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղի. զօրաբնականոցատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատուն. զօրաբնականոցատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղի. զօրաբնականոցատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատուն. զօրաբնականոցատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղի. զօրաբնականոցատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատուն. զօրաբնականոցատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղի. զօրաբնականոցատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատուն. զօրաբնականոցատունատեղի. զօրաբնականոցատունատեղիատուն. զօրաբնականոցատունատեղի. զօրաբնականոցատունատեղիատուն. զօրաբնականոցատունատեղի. զօրաբնականոցատունատեղիատուն. զօրաբնականոցատունատեղի. զօրաբնականոցատունատեղիատուն. զօրաբնականոցատունատեղի. զօրաբնականոցատունատեղիատուն. զօրաբնականոցատունատեղի. զօրաբնականոցատունատեղիատուն. զօրաբնականոցատունատեղի. զօրաբնականոցատունատեղիատուն. զօրաբնականոցատունատեղի. զօրաբնականոցատունատեղիատուն. զօրաբնականոցատունատեղի. զօրաբնականոցատունատեղիատուն. զօրաբնականոցատունատեղի. զօրաբնականոցատունատեղիատուն. զօրաբնականոցատունատեղի. զօրաբնականոցատունատեղիատուն. զօրաբնականոցատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղիատունատեղի

Sociétaire, ասոլիեթեր, ած. եւ իգ. ընկերակից. անդամ. ազգ։

Société, ասոլիեթե, իգ. ընկերութիւն. 2. զուարճութիւն. 3. ընկերութիւն. ժողով. միաբանութիւն. խումբ. խաբեբաներէ. խօլտաչներէ. 2. օրինութենէ. 3. հիմնէ. հիմհիւր. ֆըրֆա։

Socinianisme, ասոլինիանիզմ, ած. ասկինեան աղանդ. ասկինականութիւն. Սօչնի ֆըրֆասը։

Socinien, ienne, ասոլինիէն, իէն, ած. եւ իգ. Ասկինեան աղանդաւոր. Սօչնի ֆըրֆասըն հետ։

Socle, ասգլը, ած. խարիսխ չորքկուսի. 2. պատուանդան (արձանաց, անօթոց). գլօրն փոշտակ գրիչ հետանը. 3. հետան. այտ. պատմճան։

Socque, ասգ, ած. սանդալ, մզիկ (վանականաց). 2. մզիկ, կօշիկ կատակերգաց. (բոհիւ) ասանաչը. 2. ֆօնթան ծնողչանըրն չինգեան։

Socratique, ասգատիք, ած. սոկրատեան. Սօգրատի։

Sodium, ասոդիօմ, ած. աւշնանատրր. ալ՛ան ֆալխէ։

Sodomie, ասոմի, իգ. սոդոմականութիւն. արուագիտութիւն. պուլմտրչէի։

Sodomite, ասոմիթ, ած. արուագէտ. սոդոմական. պուլմտրչի։

Sœur, քօր, իգ. քոյր. 2. հաւատաւոր քոյր. կուսան. ֆըրգրօսչ. 3. ֆալգիրեան. բահիկ։

Demi-sœur, խորթ քոյր. կօյե ֆըրգրօսչ։

— **de père et de mère**, հարազատ քոյր. կօչ ֆըրգրօսչ։

— **de lait**, գայկականութիւն քոյր. ախ ֆըրգրօսչը։

Les neuf sœurs, ինն մուսայք. աստղ մասին իւրեանց։

Sœurette, քօրէթ, իգ. քուրիկ. ֆըրգրօսչիկ։

Sofa, ասֆա, ած. բազմոց (արեւելեան). բասուքան. քէօշկ. պէօյնմէ. քէպրիւլի։

Soffite, ասֆիթ, ած. առաստաղ. ձեղուն. հովանի։

Sofi, ասֆի, ած. արքայ պարսից. շահ։

Soi, սուա, դիր. ինքն. անձն. իւր. ինձնէ։

Être à —, լինել առիր անձին. չլինել կախեալ գուժիքէ. ինձնինէն ասհիպի օլմաֆ։

N'être pas à —, չլինել ի միտս. ախըր պալընպա օլմամաֆ։

De —, ի քնէ իւրմէ. յանձնէ իւրմէ. գալընպան. ասկընպան։

Soi-disant, ante, սուա-տի-գի, անթ, ած. առացեալ. անուանեալ. ինօգի։

Soie, սուա, իգ. մետաքս. առպրդում. կերպաս. 2. ձար. մազ. խազանասուկ. 3. մետաքսէ ստանիքի միանալ յերթալկալն. իգիտ. ենդիէ. (թռնող) բըլը. 3. բըլըճի գործողին իւրեան բարչաը։

Soie, տ. Selme.

Soierie, սուասի, իգ. կերպասք մետաքսեայք. 2. մետաքսագործ. մետաքսասուն. 3. մետաքսագործութիւն. իգիտ բահալար. 2. իգիտ ինձնիէն. 3. իգիտճիլիտ։

Soif, սուաֆ, իգ. ծարաւ. 2. փափաք. ուժնչանք. սաստիկ ցանկութիւն. սասալը. 2. հաւրիէն։

Soigner, սուանիէ, ն. հոգալ. խնամել. ֆայըմաֆ։

—, ը. հոգալ. ակիլ. մտֆայիեր օլմաֆ. ինօգիմիտ։

Soigneusement, սուանիէօղմէ, մ. փութով. խնամով. հաւատառ. ֆիֆայի։

Soigneux, euse, սուանիէօղ, ած. մտադիր. հոգացող. հակող. մտֆայիեր. ֆայըրան. ինօգիֆէն։

— , ած. վեցերորդ օր (ամսոյ). 2. վեցերորդ ամիս յղութեան կանանց. 3. վեցեակ (ի քարտի խաղոյ). 4. վեցեակ (քուէի տուապաշտոյ). ալիք. ալիշեմք կամ. 2. հարիւր եւ քսանի ալիշեմք կամ այլ. 3. (օյոն տեղերախոտ) ալիշեալ 4. (ջրոտ) ձէն։

Sixain, սիզէն, ած. վեցտողեան առիքերոյն կամ բանաստեղծութիւն. 2. վեց տարեայ (քարտից խաղոյ). ալիք ըստ ալիշեալ տիւ նեղ ձէն. 2. ալիք տեղեալ օյոն տեղերոյ։

Sixième, սիզիէմ, ած. վեցերորդ. ալիշեմք։

—, ած. վեցերորդ օր. 2. վեցերորդ մասն ալիշեմք կամ. 2. ալիշեմք հնոյ։

La —, վեցերորդ դաս (ուսմանց). ճոխ ուսուցիչ ալիշեմք ունի։

Sixièmement, սիզիէմմէն, ած. վեցերորդ. վեցերորդ անգամ. ալիշեմք։

Sixte, սիզդ, էդ. վեցերորդ ձայնչերաժշտութեան. ուսուցիչ ալիշեմք ձէրոյ։

Sizette, սիզէդ, էդ. ազգ մի նշ խաղոյ. քարտիսի. տիւ ալիշ. ալիք տեղալիւ տեղերոյ օյոնոյ։

Slée, սլե, էդ. մեծ քանակութիւ նշ Հոդանդացւոց որով գնան ի ցամաք ձգեն. կերպի ճոյ. ձէն ձէրոյ տիւ նեղ ալիք։

Sloop, } սլուփ, ած. նաւ.
Sloupe, } նշ միակայմ. տիւ տեղեալ կերպ։

Smalt, սմալդ, ած. գրաքանութիւն. գիւղ։

Smille, սմիլ, էդ. մարգարտաշղթայից. գիւղալիք ձէրոյ։

Smiller, սմիլէ, ն. անհարթ գործել կամ անաւ զքարինս արմոյ. գիւղիւ ալիք տիւ նաւելոյ ալիքը ճոխ ալիշեալ կամ։

Soave, սոավ, ած. քաղցր. հաճոյ. ցանկալի. ճոխ ալիք. ճօշ։

Sobre, սոպր, ած. սիմափ. ժուժկալ ի կերակուր եւ ըմպելիս. զգաստ. 2. խորհրդական. ընտրող. զգաստ. զգուշացող. ալ ճոխ գիւղ. կերհիգէճոր. 2. ձէրոճոխ. սոճալիք։

Sobrement, սոպրմ՚ղ, ած. չափավ. ժուժկալութեամբ. զգաստութեամբ. 2. զգուշութեամբ. զգաստութեամբ. զգօնութեամբ. իմիոյ ճոպրք. կերհիգէճոպրալիք. 2. կերհիգէճոր ալ. ձէրոճոխ ալ։

Sobriété, սոպրէդ, էդ. զգաստութիւն ի կերակուրս եւ ըմպելիս. ժուժկալութիւն. չափ. զգուշութիւն. գանալ. կերհիգէճորալէդ. ճոպրալ. սոճալիք. ճոպրնոյ։

Sobriquet, սոպրիքէդ, ած. յորջորջանք (ծաղրու, թերանանաց). պերճալ իմիոյ ալիք։

Soc, սոճ, ած. խոփ. սոճ։

Sociabilité, սոսիապիլիդէդ, էդ. ընկերականութիւն. ընկերականութիւն. պերճոպր կերալիալ ճոխ ճոպր կերալիալ ձէրոյ։

Sociable, սոսիապլը, ած. ընկերական. ընտելական. ընկերապէր. ճոպրալ. ճոճալիք գործոյ. գիւղալիք։

Sociablement, սոսիապլըմ՚ղ, ած. ընկերականութեամբ. ճոճալիք իմիոյ։

Social, ale, սոսիալ, ած. ընկերական. ընկերութեան ճոպրալ. ճոճալիք. ձէրոճոխ պոպրոյ։

Socialisme, սոսիալիզմ, ած. ընկերավարութիւն. հեր ձէրոյ պերճոպր ճոխ ալիճոճալիք գործոյ ճոճալիք իմիոյ։

Socialiste, սոսիալիդ, ած. ընկերավար. ընկերվարական. հեր ձէրոյ պերճոպր ճոխ ալիճոճալիք գործոյ ճոճալիք իմիոյ։

բիր. 2. չար. ձիաատակար. աղաւորաղ. պիլուլը. ֆիլոփիլի. 2. ֆինօ. գաղտուլը: —, ար. ձախադանք. ձիաա (ի ծովէ, ի հրդեհէ). խոտորբէլ. փոփոխ:

Sinistrement, անիծաբար. ձախադակի. ֆինօ. ինքնին. ափսոս:

Sinon, անօղ, շն. ապա թէ ոչ. 2. բայց եթէ. թէ ոչ. խօսա. 3. աւելի. փոյթ ինչ:

Sinople, անօփլը, ար. կանաչ գոյն (ի հնիքա). (ինհիւրափակ) ինչիւլ րինոտ:

Sinué, ée, անիւ, ած. խորշատար (ճգր տերեւոյ). օյոփլոս. գիծգծիլը:

Sinueux, euse, անիւէս, էօզ, ած. մանուածապատ. կամակար. ծռմռածուռ. խոզաթխուր. փոլուլըէ. էյրէ պէյրէ. ինրիւլի ընէիւլը:

Sinuosité, անիւօզիթէ, էթ. մանուածապատ ձրջան. խորշ եւ ծոց. խոզաթխուրթխուն. փոլուլըէլըէ. իւլան ֆովէլէփ. էյրէ պէյրէլէփ:

Sinus, անիս, ար. ծոց (անկեան). 2. խոռոչք, խորշ (ի մարմնի). փոսուլէնին իչ ընոքֆը. 3. (ինքնոք) օյոփ, փօվոփ:

Siphilis, տ. Syphilis.

Siphilitique, տ. Syphilitique.

Siphon, անֆօղ, ար. կոր խողովակ. կնճռափող. 2. վիշապ. ֆիաֆիթս. մրրիկ պատաս. ճամ լէուէ. ֆոսոպէն. 3. խօրնոսի:

Sire, անս, ար. աէր իմ արքայ, կայսր. 2. աէր. սոսլընոնը. շնվէֆինլիս. 2. ինֆինոպէ. ազա. պէյ:

Sirène, անուն, էթ. յուշկապարիկ. համբարտաւ. պէքթա ճինէֆինի:

Sirerie, անօրուէ, էթ. տաղաւաւտէրական կալուածք կամ վիճակ. պէյ մալէփեանէուէ:

Sirius, անուիս, ար. շաւն

Siroc, Siroco, անօփ, ար. հասոհոդմ արեւելեան. փէշէլլոմէ:

Sirop, անօ, ար. աւշապատկ. շարաք. շէրօզ:

Siroter, անօտէ, շ. եւշ. ատկաւ եւ ծծելով ըմպել. խոսոսո՛ խոսոսո՛ վէ օչո օչո խլէփ. փըրըլտոլմոփ:

Sirsacas, անուշէսաս, ար. սիրատակեան ատատպ. պէր նէվ հինոփոլոն պէշշէի:

Sirtes, անտ, էթ. յփ. շարժաւնխուրթք կամ աւազուտք ի ծովս. էէրինի պէյիշլիրէն փսոմոշ:

Sirupeux, euse, անուիւէս, էօզ, ած. շարաքաւս. շէրօզլոս:

Sirvente, անվոնտ, ար. ապգ ինչ երգաց վիպատաստեւրմեան նախնի գատզիսացատց. պէր նէվ շէր:

Sis, ise, անէ, էշ, ած. հատատալ. երդեալ. ար կայ. լիեալ. պէր էէրոփ օլան. փոսին:

Sison, անզօղ, ար. ձիաշխուր. ատ. խօրօշ կէօշէս:

Sistre, անսրօ, ար. ձնծղայ երգիպատական. պէր ոյ շէլ էոխօփ չ-լփոպէ:

Sisymbre, անշէղոմ, ար. փերգնոպ մարգաց. պէր նէվօն:

Site, անտ, ար. գիր. նիտա. կայք. տեղի. ատհման. օնօրօշ. խոմը՛. էէր:

Si-tot-que, անտօ-գը, շն. անգէն իրրեւ. (իշէնոփէյէ) կիպէ հէնէն...:

Situation, անտիատէօղ, էթ. գիր. կայան. կայք. նիտա. 2. վիճակ. հանգատմանք. խոմը՛. էէր. օնատրատշ. պատրատշ. 2. հաշ:

Situer, անտիէ, ն. գնել. հատատատել. կանգնել. պետեղել. փօմոփ. էէրշէշինիրմէփ. փատրմոփ. խոփմոփ:

Six, անս, անս, անշ, ած. վէց. 2. վէցերորդ. ալոը. 3. ալոնը:

ժամանակի. պերճապէր. պէր ընծանիք։

Sinapisé, ée, պինափիզէ, ած. խառնեալ, հանդերձեալ ալիւրով հատոյ մանանխոյ. խաբեալ ընծայտա առնոյլ գործելոյ, ինքնինպինէ։

Sinapisme, պինափիզմ, ար. առած, ապերդանի ի մանանխոյ. խաբեալ ընծայտանոցն խտփելոյ ջերմեալ, լափա։

Sincère, պինէրա. ած. անեղծ. անկեղծ. պատրաստիտ. առաքինի. պիտի. պիրիա։

Sincèrement, պինէրաբմէ, ած. յառաջատիտ մտօք. անկեղծութեամբ. միամտութեամբ. պիտիաբար։

Sincérité, պինէրութիւն, ած. միամտութիւն. անկեղծութիւն. անկեղծութիւն. պիտիպիլիթ. առաքինութիւն. պիրիպիլիթ։

Sincipital, ale, պինսիփիթալ, ած. (երակ) գագաթեայն. պաշտն ընծ ինարաքնապատիւ (լսելի առմամբ)։

Sinciput, պինսիփիթ, ար. գագաթեայն. առաջակողմն գլխոյն. ինքիք. պաշտն ընծ ինարաքը։

Sindon, պինտոն. ար. պատրոյգ կամ բարձիկ վիրաց. 2. անդան, պատառառակալ (մարմնոյն Քրիստոսի). ընբ ինֆինիչ ընտար ինֆինիփընն ընտիքը. 3. (հագուստ ինի իառնէն) փնֆինի։

Sinécure, պինէքիւրա, էի. բարձ, պաշտօն, մուտք առանց հոգւոյ. պահպանիչ մանուքոյ, իրատ։

Singe, պինյ, ար. կապիկ. 2. կապիկ. նմանող. 3. ճարտարակ գբեռնիս բառնալոյ. մոյտան. 4. մոյտան. պինպիչ. պինպիչն. 5. պօճառգպատ. 6. ր. Pantographe. **Payer en monnaie de —,** ծաղր առնել զպարտաւորէն. պօրճ առհպինի տատարանիփ։

Singer, պինյէ, ն. նմանել. նմանեցուցանել. կերպարանել. պինպիչիփ. ընտիչ իփիփ։

Singerie, պինյըրէ, էի. խեղկատակութիւն. հապճատանք. կատկութիւն. մոյտանի հարիփիչր. ընտիչիրիչ։

Singulariser, պինիլարիչ, ն. առանձնինն, անկնակ, աննմանն այլոց գործել. ինքիք իփիփ. հին փիտիչ պինպիչ իփիփ։

Se —, յ. առանձնինն, անկնակ, այլանշան լինել. չնմանել այլոց. ինքիք օչտի. պաչքարչըն պինպիչիչ օչտի։

Singularité, պինիլարիթէ, էի. առանձինն հանգամանք. անկնակութիւն. աւտպհակութիւն. 2. ապնուագոյն, չքնաղ իրք. պատուականութիւն. 3. օտարոտի, առանձինն գնացք. չմիաբանութիւն. այլակերպութիւն. ինքիչիփ. իարչըչիչ. 4. պչտ չկոյչր. նոտրնէան. 5. այրըճա պիչ ինարչ. պայրըարչըն պոյտա. իիյիանիչիփ։

Singulier, ère, պինիլիէ, իա, ած. առանձինն. առանձնական. աւտպհական. 2. առանձինն. անկնակ. չմիաբան, աննմանն այլոց. օտար. 3. ապնի. չքնաղ. անզուգական. 4. միաբար. միաւար. *եզակի. մախատա. 2. պայրըարչըն պոյտա. 3. պչտ. ինքիք. պիչհոչր. 4. պի-ֆրիա։

Combat —, անհամարտուիկ կռիւ. անհամարտութիւն. իփիչ փիչի ճիանի. պիպոյիֆիչ։

Singulièrement, պինիլիէաբմէ, ած. մասնաւորապէս. մանաւանդ. առանձինն. 2. օտար, այլազուանակ, նորանշան օրինակաւ. մախատաչն. պիչիչ խատատա. 2. ապիչիպիչն իարրիճ ինարչ իչի։

Sinistre, պինիսթր-է, ած. ձախող. ծխշուտ. ապիճատ.

եղէնից ալ-ւէ-լմ· նալելո-մ· նալ։

Simaise, ո· Cymaise.

Simarouba, -իմա-ռու-պա, ար· աճեցիկ ամերիկեան կակաչքակ· տէր Նիվ Ամերիքա- ալմաճ։

Simarre, -իմա, էք· առատաթարշ պատմուճան ինչ կանանց· 2· պճղնաւոր մինոց, թիկնոց (գատաւորաց)· տէր ոչ եմիկի եւրէ ալ-բ-նէն վէնէն բռ-պոսը· 2· ֆռֆնեան· ֆ-ռ-ռ-ն։

Simbleau, -իմ-լո, ար· լար հիւսանց ի ձգել շնչանակս· պ-ռ-լիւերլիւրն պոյիւր լիւ-ե-ցիւ+ էքէ։

Similaire, -իմիլէռ, ած· համազգի· նմանական· հեմ-ցիւռ· հանէնոր։

Similitude, -իմիլիքի-ռ, էք· նմանութիւն· յանկութիւն· համեմատութիւն· պէնվէրլէի+· ինէշդիմ· բռ-պէրռ-ռ։

Similor, -իմ-լօռ, ար· նմանակի· պաճուճեալ ոսկի· ռ-ոխիէ, խոփռ ալ-ռ-ն։

Simoniaque, -իմոնիաք, ած· սիմոնական· հ-ֆռֆռպ-ռ նէ-նէլէրն-էիխ-ռպէնռ պոյիր· — , ար· սիմոնական· հ-ֆռֆռպ-ռ նէ-նէլէրէ ռ-ոխան, ռ-ոխըն ալ-ւն։

Simonie, -իմոնի, էք· սիմոնականութիւն· հ-ֆռֆռպ-ռ նէ-նէլէրէ ռ-ոխա, ռ-ոխըն ալ-ւ։

Simple, -ինփլ, ած· պարզ· 2· անապակ· անխառն· 3· պարզամիտ· տխմար· 4· անխորգաւած· միամիտ· 5· մինակ· լակ· միայն· 6· պարզ· անպաճոյճ· բնական· 7· առանգագին· դպրին· ռ-ոպ-ռ· 8· ռ-ֆի· ֆ-ռ-ըռ-ւէֆ-ըշ· 9· պէռնռ-ոխռ· 4· պ-ռշ-բռ-ռ· ռ-ֆի-բռ-ռ· 5· ինէ+· էնէ+· պէր ֆռն· 6· ռ-ոպ-ռ· պ-ռ-վէռնէիվ· 7· ռ-ը-ւէ ինէ-ռ-ն, պ-ոյ-ռ-ը։

—, ար· խոտ բժշկական· ինէռ-ռ ֆռ-ռ-ւռնէ-ռ-ը օիլռ-ֆ։

Simplement, -ինփլը-մո, մ· առանց պաճուճանաց· պարզութեամբ· 2· յատակամիտ մտօք· անկեղծութեամբ· 3· լակ· գատարկապէս· 4· միանգամայն· առանց ինչ պայմանի· 5· տխմարութեամբ· պ-ռ-վէռնէ-ը· ռ-ոպ-ռ· 2· ռ-ֆի-ռ-բռ-ռ-ը· 3· ինէ-ռ-ը· ռ-ոլ-ռ· 4· պէրռն· ֆէյռնռ-ը· 5· պէռնռ։

Simplesse, -ինփլէս, էք· միամտութիւն· անկեղծութիւն· պ-ռ-ռ-ռ-ի+· ռ-ֆի-պէրռ-ռ-ֆ։

Simplicité, -ինփլի-ֆ-ի, էք· պարզութիւն· յատակութիւն· անկեղծութիւն· 2· պարզամտութիւն· տխմարութիւն· ռ-ֆիէ-ի+· ռ-պ-վէլ-ռ+· ռ-ֆի-պէրռ-ռ-ֆ· պ-ռ-ռ-ռ-ի+· 2· պ-ռ-ռ-վէլ-ռ+· ինռ-ռ-ֆ։

Simplification, -ինփլիֆի-ֆռ-իօ, էք· պարզումն· յատակումն· ռ-ֆիէ-ինռի· ռ-ոպէլէինռ· ռ-ոպ-վէլ-ռ+· ռ-ոպ-վէլ-ռ+· 2· պ-ռ-ռ-վէլ-ռ+· ինռ-ռ-ֆ։

Simplifier, -ինփլիֆիէ, ն· պարզել· յատակագոյն գործել· յատակել· ռ-ֆիէլէինռ-ռ+· ռ-ոպ, պ-ռ-վ էնռ-ռ+։

Simulacre, -իմիլ-լռ+-ը, ար· պատկեր· կռօք· արձան· դրօշեալ· 2· խռւեապ-ը-ցնորք· ռ-ռրռ-ռ-ան· ինռ-վէր· ռյ-ռ-ը ռ-ռ-ռ ռ-ռ-ռրէռ· պ-ռ-ն· ռ-ռ-ն-ր· 2· խոյռ-ը· ֆէն։

Simulation, -իմի-լռ-իօ, էք· կեղծիք· պատրանք· պ-ռ-ռոյէ-ի+· հէլէ։

Simuler, -իմի-լէ, ն· կերպարանել· կեղծաւորել· ռ-ռրռ-ռ-ի-ռ-ռ-ռ-ռ-ռ· պ-ռ-ռոյէ-ի+ էնռ-ի+· ինռ-պէրն ինռ-ռ-ռրռ-ի+։

Simultané, ée, -իմի-լռ-նէ, ած· ժամանակակից· ռ-ոռռ-ռր· պէր պէռնռ-ի ռյ-ռ-ն։

Simultanéité, -իմի-լռ-նէիէ, էք· ժամանակակցութիւն· պ-ռ-ռ-ռ-ի+։

Simultanément, -իմի-լռ-նէմո, մ· ի միասին· ի միասի-

նակել. յայտ առնել. 2. ծանուցանել. տալ տեղեկութիւն. 3. նշանակել. զօրել. արժել. մանաւանդ օլմոփ. պէյտն կլնլոփ. 2. պէլիրմոփ. խոպիր վէրմոփ. 3. մէֆհաոմաս օլմոփ. պէյմոփ. կէրմոփ։

Sil, սէլ, ար. սիղիգան. կարմրագոյն. պէր նէվ պօյա ըօֆրաղը։

Silence, սէլանս, ար. լռութիւն. 2. նշան դադարման. հանպիաս (յերաժշտութեան). 3. լռութիւն. հանդարտութիւն. սաաղլոփ. 2. արթաը փէռնլմէ. (մաւսիփիփ) պաարմա նէլանը. 3. սաաղլոփ. սէաոխղլէփ։

—! դիլ. լուռ կէր. լռութիւն. սո՛ւս։

Silencieusement, սէլանսէօղլմա, մ. լռութեամբ. 2. հանդարտիկ. սաաղլաղ սալ. 2. բահմըլըղ ըլմ. սէաոխղլմէք։

Silencieux, euse, սէլանսէօ, էօղ, ար. նւ էփ. լռանիսա. լուռ լուռ. 2. անձայնական. անմռունչ. խաղալ. սաաս. 2. սէաոխղ. չէմոխտողղ։

Silex, սիլէքս, ար. կոպիճ. կայծքար. ըոփըլ ըոշը. ըոփմոփ ըոշը։

Silhouette, սիլուէթ, էփ. սիջուռտան նկար. սաուէրտական ծրագիր. կէօլնէլէ, փոբտրըըլը ըոսվէր։

Silice, սիլիս, էփ. հող կոպճուտ. կոպճակաս. ըոփըլ ըոշլը ըօֆրոփ։

Siliceux, euse, սիլիսէօ, էօղ, ած. կոպճուտ. կոպճական. ըոփըլ ըոշլը։

Silicule, սիլիքիւլ, էփ. փոճոկիկ (բնագ). (ըոզէ փաաղէոանըն) բնճէ սաղսաղ փապսաս։

Siliculeux, euse, սիլիքիւլէօ, էօղ, ած. մանրափոճոկ. փոճոկաւոր (ունգ). բնճէ սաղսաղ փապսաղլս։

Silique, սիլիփ, էփ. պաճ. փոճոկ, փոճոկ (բնագ). բնճէ սաղսաղ փապսաղ։

Siliqueux, euse, սիլիքէօ, էօղ, ած. փոճոկաւոր. բնճէ սաղսաղ փապսաղլս։

Sillage, սիյլաժ, ար. հետք նաւուց. կէֆ էղէ։

Faire grand cas bon —, նաւարկել երթալ եւ յայտնի ընել իւր յատկութիւնը. կէֆյէ փոյէրէք կէլմոփ։

Sille, սիլ, ար. հպկերանք, երգիծական մրմունջ (ճանաչ). հիճվէ ըէր։

Siller, սիլէ, ն. հատանել, հերձուլ նաւի գծով. կէփ պէնիչի խարմոփ։

—, ն. կարել գիպաս աչքաց բազէի՝ զի մի յանգիստ խլրտիցի. աղմաճանըն կէօշ փոփոփլարընը պէրմոփ։

Sillet, սիլէ, ար. բանաւոր (քնարի). (ասպ) ականխլոբը։

Sillon, սիյլէօղ, ար. ակօս. 2. հետք. նշմարանք. 3. պատատած. ակօս. 4. խորշք. կարկամուխիւն. կէլէր. 5. էզ. նէլան. 6. խորէր. 7. պօրթալտէլ։

Faire son —, կատարել գառհմանեալ գործ աւուրն. հէր կէնէլէ փոպօլայը պէլիրմոփ։

Sillons, ար. յօ. գաշտ. անգ. օվա. էրիլիր։

Sillonner, սիյլէօնէ, ն. ակօսագրիկ առնել. 2. հատանել. պատառել. հետս, նշմարանս թողուլ. էրիլ պէրմոփ. կէլէր պէրմոփ. 2. խորմոփ. էզ պրոփմոփ։

Silo, սիլօ, ար. պահանափոր չուն մարդան (յորինոյ). կէրթէք օյուլմաշ (պօղդայ) ամպարը։

Silouette, ս. Silhouette.

Silure, սիլիւռ, ար. ձուկն ինչ. պէր նէվ պօլըր։

Silves, սիլվ, էփ. յօ. խառնափանդ բազմածայն ձայք վիպայ. կէլէր չէմմաուը։

Simagrée, սիմակրէ, էփ. պէրանք. քնքշանք. նազանք.

Sifflant, ante, ած. Շշող. սուլիչ (հնաոճ. ֆի) ած. ատֆրէ։

Sifflement, ած. Շշուն. շշիւն. սուլոյմն. 2. շկահիւն. շառաչիւն (նետի). ըռնէն. ֆըռայշէ. 2. վըռայշէ. (օձ) ածն։

Siffler, ած. Շշել. սուլել. 2. շնչել. հնչել. շչել (հողմոյ). 3. թնդլադրել. ազդել. արկանել ի միտս. 4. ծաղր, այպն առնել սուլելով. ըռնէն կռմնէ. ֆըռայշէ. 2. (ձի...) ած. վիրմէ. վըռնդմէ. 3. ֆիւն վիրմէ. ֆիւռընն պրատմէ. 4. ըռնէն ըստ մոտաբէ եմմէ։ Il n'a qu'à —, ակնարկել նորա եւեթ շատ է. պէր ինչ. ած. ի ինէ եմրէ, պէր ինչն եմմէ ի եմիւնէր։

—, ն. երգել սուլելով. ըռնէն ըստ նոպէի կռղըմէ։

Sifflet, ած. սուլիչ գործի. 2. շնչափող. կոկորդ. ըռնէն կռճնէ. 3. պօղազ. հոռնէ։

Couper le — à qn., ապի ի բերան առնել. ըմբերանել. ոգնէն ֆռածմէ։

Siffleur, euse, ած. եօ, տ. եւ էթ. շշող. սուլիչ. ըռնէն կռճոյ. ֆըռայշ։

Sigillé, ée, ած. Terre sigillée, մատանեի հար կաւ. էրնէի մոխրաւ։

Sigisbée, ած. տրփող. համանի. սեղեխ. ուշէթ. էօամ։

Signal, ած. Նշան. ազդանշան. Նիշան. Խօդեր Նիշանը։

Signalement, ած. Նկարագիր արտաքին կերպարանաց ուրուք. ենհրէ վէ ֆըռէթ րեմի։

Signaler, ած. նկարագրել զարտաքին կերպարանս ուրուք առ ծանօթս առլոյ. 2. Նշանաւոր, քաջ. Նուն գործել. Հռչակել. 3. ծանուցանել, ազդել Նշանաւ. ենհրէ վէ ֆըռէթ րեմիւնէ ըռհրէր եմիւթ. 2. ենօհրեմէլ, նամաթ եմիւթ. 3. Նիշան ելէ եօդեր վէրմէ։

Se —, ի. երեւիլ, Հոյակապ, Նշանաւոր լինել. նամդար օլմէ. ատը ըռէմէ։

Signataire, ած. եւ էթ. Անձնագրող. Խրատող։

Signature, ած. դրոյմ. Անձնագիր. 2. արկանելն Անձնագիրս. Անձնագրութիւն. 3. թերթիանդան. խրա. 2. խրա փօմ. Խրատմա. 3. Բազաֆա Նիշանը։

Signe, ած. Նշան, Նշանակ. 2. Նշան. զարմանալիք. 3. Նշան. ակնարկութիւն. 4. բիծ. նիշ. 5. աստեղատուն կենդանակամարի. կենդանակերպ. Նիշան. 2. փոճեպաճի. 3. ելդրէի. Նիշան. 4. լիւթ. պերնէ. Նիշան. 5. պիտճ։

Signer, ած. գրոյմել. Անձնագրել. Անձնագիր արկանել. 2. Նշանակել. խրա փօմաթ. Խրատմաթ. 2. Նիշան փօմաթ։

Se —, ի. տեսանագրել զանձն. հոչ էքսրմաթ։

Signet, ած. Նշան, ժապաւէն գրոց. Կնիքագ Նիշանը, փօրօնըսը։

Signifiant, ante, ած. Նշանակիչ. Նշանական. Նշանաւոր. Փօֆեսօր։

Significatif, ive, ած. Նշանական. Նշանաւոր. Փօֆեսօրի. Իվ, ած. Նշանական. Նշանաւոր. Փօֆեսօր. պէօլ պիւլ։

Signification, ած. միաք, զօրաւմիւն բանից. Նշանակաւմիւն. 2. տեղեկաւմիւն. ծանուցմն (դատաստանական). Հանա. 2. Խոսիք. Խֆոսէ։

Signifier, ած. Նշա-

անճոփ. 2. ամօտ. փէյի. 3. վի լուծին. պատճէմիլ. 4. Եվ վիրի. պի՛լի. 5. նի՛ գոպտը։
— ce n'est, բաց ի. բայց միայն. մատպա. ղայրը։
— tant est que, լիճէ ճշմարիտ իտա իդճ. Եյեր ինրլե+ էոկ։
— ferai կամ — ferai-je, այո. կարի քաջ. պի՛լի. հա՛յ հա՛յ. փէ+ էյի։
—, ճ. այնպէս. այնչափ. էօյլէ. ը գոպտը։
— bien que, այնպէս պի. էօյլէ փի։
—, ած. հետիներտոպ նշան երամ-չասական. մատնիգիփ նիչան նէսփնճի նիչան։
Sialagogue, պիալոկ, ած. (դեղ) լորձնատարը. ասկոր ոքըտըցը (իլաց)։
Sialisme, պիալիզմ, ած. յորդ ծորումն լորձանց. պօլ ասկոր ոքտա։
Siamoise, պիամուազ, իգ. կտաւ ինչ նմանն շիտմացի կտաւոյ. Ոկյամ պեղլէնի պենդէր պեղլ։
Sibarite, տ. Sybarite.
Sibylle, պիպիլ, իգ. Սիբիղա. պի՛ղիգիրեսի էօյղամպեր. պրրոֆիտի։
Sibyllins, պիպիլլին, ած. յ+. Les oracles —, պատգամք Սիբիղայից. պրրոֆիտի էօյղամըրը։
Sicaire, պիգար, ած. ապատնող վարձեալ. ի-կիֆէյլի ճոճոլմալ գոպիլ։
Siccatif, ive, պիգատիֆ, իվ, ած. ցամաքեցուցիչ. գո-բա-պա-ճա։
Siccité, պիգ-իդ, իգ. չրաւթիւն. ցամաքութիւն. գո-բա-լաթ։
Sicilique, պիսիլիգ, ած. չափ ինչ գիղատարծաց. պէր նեվ գի-չի-ո կիզա կօլչի-ա-ի։
Sicle, պիգլը, ած. սիկղ. (դահեկան ինչ Հրէից). մըգ-ալ։
Sicomore, տ. Sycomore.
Sidéral, ale, պիգե-ալ, ած. (միմիոխուա) աստղայց. աստղական. նիճա-ղ-յ. Եքլիպտիգ։
Sidération, պիգե-ասիօն, իգ. ճա-ալուկն յանկարծակի. պամլա։
Sidéritis, պիգերիդիս, ած. աստնկ բնչ. պէր նեվ օն։
Siècle, պիգլը, ած. գար. 2. ժամանակ. 3. աշխարհ. սիեգլերը. ասր. 2. պիճան. 3. պէ-նէա։
A tous les siècles, յաւիտեան. իպիդան։
Siége, պիճ, ած. ամեան. գահ. գահոյք. 2. ատեան. 3. տեղի. կայան. 4. գահոյք դատաւորի. 5. ամեան եպիսկոպոսական. եպիսկոպոսութեան. 6. պաշարումն. 7. նատոյ տեղի. 8. նստիլն. իստիմ. 2. ճհգիճ. 3. Եէր. ճէիճան. 4. գոպը իճիճը. 5. փիսգոպոս գօնպլը. 6. մահաբեր. 7. պէտ. պէ-պիճ։
Mettre le —, յարգել եւ ի պաշարումն արկանել. մահաբեր իլինել։
Lever le —, բառնալ զպաշարումն. 2. վհգնել, ի բաց երթալ (յընկերութենէ իմիք)։ մահաբերէն գոպտըմ. 2. (պէր ճեմիգոգն) նէտիլիմ։
Siéger, պիճէ, ն. նստիլ յաթոռ քահանայապետութեան, եպիսկոպոսութեան. 2. ունել նիստ. գաւմարկել. նստիլ. գոփլըճ. փիգոպոս. 2. ինքնիշխել օլմագ։
Sien, enne, պիէն, ին, ած. իւր. փէնգինին։
Sieste, պիէսդ, իգ. քուն միջօրեայ. էօյլ ա-յ-գոպտա։
Sieur, պիէօ, ած. աէր (անուն պատուոյ). էնիէնդի. ագա։
Sifflable, պիֆլագլը, ած. աստիլի. պիպանիլի. ըլըճ չայ-յ լայըճ. մահաբեր օլնանմագ։

Séve, ահվ, ից. Հիւթ. զօրութիւն. կօշ. գ—վկին։
Sévère, ահվար, ած. խիստ. ատամիկ. անաշառ. ահրի. փափկին։
Sévèrement, ահվարըմո, մ. խստիւ. խիստ. ատամիկս. ահրիկէս. ահրիմիկ։
Sévérité, ահվարութիւն, ից. խստութիւն. ահրիկից։
Sévices, ահվից, ած. յ—. խստիւն գնալ. լկտանք. նեղչիլն. ահրիկից. եղէյեին. խըրփալմա։
Sévir, ահվիր, ն. խստանալ. խստիւ գնալ. լկտել. պատժել. ահրիկից եղիմիր. ահրիկէյկի վրըձնոփ. խըրփալոփ. եղէյեին վիրմիր։
Sevrage, ահվրաժ, ած. հատուցանելին կամ ժամանակ հատուցանելոյ ի ատենէ. ահրփին փոխ. ահրփին փոխիմիր վճիլն։
Sevrer, ահվրիր, ն. հատուցանել ի ատենէ. ջ. զրկել. վրիպացուցանել. ի բաց հատանել. ահրփին փոխիր. ջ. ազատ ընդունիլ. մոհրամ եղիմիր. փոխիր. այըրմոփ։
Sevreuse, ահվրէօզ, ից. կին հատուցիչ ի ատենէ. ահրփին փոխիչի ծուը։
Sexagénaire, ահգզէնէր, ած. վաթսունամեայն. ալիմըլ եալըձրա։
Sexagésime, ահգզէզիմ, ից. վաթսունորդ. առաջին կիւրակէ յառաջ քան զբուն բարեկենդան. կին փոխինփին էլէրփ ծուլը։
Sexangle, ահգզանկիւն, ած. վեցանկիւն. ալիը փոխէլէլ։
Sex-digitaire, ահգզ-իճիփին, ած. եւ ից. այր, կին վեցմատնի կամ վեցմատնեան. ալիը ծուրմուիլը փիշլ։
Sexe, ահգզ, ած. ակր. ապգ. ճին։
Le beau —, կանայք. ծուրըլը։
Des personnes des deux sexes, արք եւ կանայք. երկուքէ վի ծուրըլը։
Sextant, ահգզդէ, ած. վաթսուն ատիճան. վեցերորդ մասն շրջանի. գործի ինչ. ասպ'ակ պոյէրք։
Sexte, ահգզ, ից. վեցերորդ ժամ կամ պաշտօն (հառմայկեցւոց). ասպիակ։
—, ած. վեցերորդ գիրք վճռաց քաղհանայատպետաց. փոփոլար ֆէրվանասկինին ալիընը փիհոզը։
Sextidi, ահգզդիփ, ած. վեցերորդ օր տասնեկի. վեցերորդ օր տասնօրեայ շաբաթոյ գաղղիացւոց. ֆրանգըզլարը օն իւնլի հոֆրնասկին ալիընը իւնլի։
Sextil, ile, ահգզդիլ, ած. (տեսիլ գնայուն տասնդայց) վաթսուն ատիճանաս հեռի ի միմեանց. ալիմըլ փերիճ ալէրի ալէրինփին եըսոփ։
Sextule, ահգզդիլ, ած. վեցերորդ մասն ունկւոյ. ալէր փէրհիմլիփ փոփոյ կոշգոը կօլնիւոփ։
Sextuple, ահգզդիլը, ած. վեցապատիկ. ալիը փոխ։
Sextupler, ահգզդիլիր, ն. վեցապատիկ գործել. ալիը փոխ եղիմիփ։
Sexuel, elle, ահգփիւել, ած. սեռական. սեռի. ճինուի. ճինուի պոյէր։
Sgraffite, ասֆիք, ած. քերծոյ նկար. (փիվօրօս) ծուրը,օրոփ նոփչ եղիմիչ։
Shako, շաքօ, ած. գլխանոց ինչ (զինուորաց). ալէր նիվ փիւլիւփ (սոփէր) շաքօ ծուը. շաքօ։
Shall, տ. Châle.
Sheling, տ. Schilling.
Shérif, շէրիֆ, ած. գատաւոր (Անգղիացւոց). շէրիֆ։
Si, սի, շ. եթէ. բայց միայն. 2. միթէ. աթոռակ. 3. բայց ասկայն. եւ ասկայն. 4. այո. 5. սրշաի. սրպէս. էյէր.

ֆօնա–լան ասֆան–լաբ, ֆաֆպոֆֆ–լաբ. 7. ասա–ֆէբա ֆաֆէբվբ. 8. էյլէֆ. ֆէբէ՛:

Serviette, ա֊է֊վ֊լ֊է֊թ, էֆ. ղենղյակ սեղանոց. ֆէվլէֆ֊ֆա֊ասա֊ֆէբա ֆէվլէֆէբէ:

Servile, ա֊է֊վ֊լ֊էլ, ած. ծառայական. սարկական. 2. անարգ. գծուծ. խըղճըվֆէֆ֊բէ. 2. ալլոֆ. ֆ֊ա֊ղ֊ա֊ծ֊ա֊ն֊ա֊ց֊ա֊ծ֊ա֊ն֊ա֊ց֊ա֊ծ֊ա֊ն֊ա֊ց

Serre-papiers, ահ-քա-ղէթ, ար. սեղմակ մատրհա-կաց. 2. խորհուրդ պահա-րան նամակաց. 3. թղթա-կալ. խոհրէրաի օթոյը. 2. պեօղէրէի ճէթնաղ բաշկարը. 3. խոհրէրաի խավէրնէի ֆօ-նաղան ապէրէգէ:

Serrer, ահ-ք, ն. սեղմել. պնդել. պինդ ունել. ճնշել. 2. կապել. 3. կցել. յօդել. միաւորել. 4. ամիռփել. կար-ճել. 5. ի նեղ արկանել. կար-կել. 6. փակել. աղխել. սբէ-ճէ. 2. պահլամէ. 3. պի-նիչէրէմէ. խանաչէրմէ. 4. ահ-վէչէրմէ. ղօչլամէ. ֆըս-ռալմամէ. 5. սըքըչ ֆօչմէ. ռաա եղմէ. 6. ֆաֆամէ. ֆէլէֆլէմէ:

— les pouces à qn., ատիպել, ի նեղ արկանել ապառնա-յելօք. խօրթ էլի ճէղաօր եղ-մէ. սըքըչ ֆօչմէ:

Cheval serré de devant, երիւար նեղալանջ. ֆէօֆէռ ասր ան:

Homme serré, այր կծծի. նէֆէռ ադամ:

Bien serré, ասատիկ. ուժ-գին. 2. անամօթագոյնս. ֆէռմէն. չէռոքէչէ. 2. ռաա բահըզըմ:

Serre-tête, ահ-քէթ, ար. ժապաւէն գլխերական գըլ-խանոցի. 2. գլխերական գլխանոց. նըքէռ պաղը. 2. ֆէչի նաեփառը:

Serrette, ր. Sarrette.

Serron, ահ-օղ, ար. տուփ խնկոց, բոմիճայից. եղէզ, պէհար ֆօսֆառաա:

Serrure, ահ-ռռ, էդ. փականք. նիգ. ազս. էֆէռ:

Serrurerie, ահ-ռռ-ճը-ղէ, էդ. դարբնութիւն. 2. գործ դարբնաց. էլէմիկիրլէմ. 2. էլէմիկիր էշէ:

Serrurier, ահ-ռռ-ղէչ, ար. դարբին. էլէմիկիր:

Serse, ահռռ, ար. օրինակ, կաղապար նաւի. ֆէմի ֆօր-նէչէ, նէռռռնէռէ:

Serte, ահ-ք, էդ. ընդե-լազուած. յեռուաճ. ֆէչէր-մէ. ֆչ-ռէրմէ. ռերլէչէրմէ:

Sertir, ահ-քիռ, ն. ընդ-դելազանել. յեռուել. ա-գուցանել. (ցնծալհէր) ռճլաս-ռէ. ֆէչէրմէ. ֆչ-ռէրմէ:

Sertissure, ահ-քիռռ, էդ. ընդելազուած. ռճլաս-ռա. ֆէչէրմէ:

Sérum, ահռռմ, ար. շիճ. աւիշ. (ահ-ռ, ֆաէ) ասայռա:

Servage, ահ-վաժ, ար. ծա-ռայութիւն. ասրկութիւն. ռռ-ռէչէրէ:

Serval, ահ-վալ, ար. վա-գերակուզ. չորքոտանի ֆէչ. ֆէչէռռ ֆէռռէ:

Servant, ահ-վէնթ, ար. ապառաւոր. ապառաթար. խըզմէճի:

Gentilshommes servants, ազնուական ապառաւորք ար-քունի սեղանոյ. ֆռռֆչռռ ռռ-ֆէրռշէռռ խըզմէճի ֆռռ-ռէրէռռ ազալռրը:

Servante, ահ-վէնթ, էդ. ապառաւոր. համեմատ. ա-պահին. ճռ-ռէչ. խալչըք. ազռ-չէռ:

Serviable, ահ-վիռռլը, ած. կամարար. համեմատ. ե-րախտաւոր. խըզմէճ ֆռռ-ռէ ահվէռռ. իռռչէռչէ:

Service, ահ-վիռ, ար. ծա-ռայութիւն. ապառ. 2. գործ. 3. կարիք. պիտոյք. 4. պաշ-ռոն (Աստուծոյ). ազօթք. 5. ազօթք, պատարագ վասն ննջեցելոց. 6. սկուտեղք, սկաւառակք միանգամայն ե-դեալք ի սեղան. 7. ապառ, անօթք սեղանոյ. 8. երախ-տիք. չնորհք. մարդասիրու-թիւն. խըզմէճ ֆռռ-ռէ. 2. իչ. մալըհռռ. 3. էֆէրիռռ. 4. ֆռռռ. ռռլռ. ֆռռֆռռռռ. 5. ռէրհռռռիչէր ռ-էչռռ ռլռռ ֆռռռ, լէչիռռրիռռ. 6. ռէր ռէչֆռռռ ռռռֆչռռռ

—, ած. քարտզական. վոլի. վոլա պոյէր։

Sermonner, ակոմոնէ, ն. ապդ առնել, խրատել ձանձիր բանիւք. ասանդրբեցը նոա ակհան վէրմէ։

Sermonneur, euse, ակոմոնէօռ, էօզ, ած. եւ էփ. ձանձիր եւ տարաժամ քարտզիչ կամ խրատիչ. ասանդրբեցը նոա էհան վէրէն։

Sérosité, ակոզիթէ, էփ. շիճ. շճաւուկ. մայիթէն. ասոլա հիւանդ։

Serpe, ակոբ, էփ. յատց. պըլիբը. պոզնէպան պըլոզը։ **Fait à la —**, հարեւանցի գործեալ. վարկպարագի արտբնալի ասելի ֆէօյի ֆոփըմըն։

Serpent, ակոբոն, ած. օձ. 2. օձափոզ. նուագարան ինչ օձաձեւ. էլլան. 3. պէր ներզ չուդը։

Serpentaire, ակոբոնդէռ, էփ. չաւաշտրիւն. նաւիճ. ակ. էլլան էռոիըզը։

—, ած. օձակալ. վիշապ (աստղաստուն). հայիթէն էլ հիվա։

Serpente, ակոբոնդ, էփ. օձաքարտ. օձամիւղի. իմաւղի ինչ իմափանցիկ. պէր նէվ փէռզըփ։

Serpenteau, ակոբոնդօ, ած. օձակորիւն. ձագ օձի. 2. օձաձեւ հուր արուեստական. էլլան էռվրասասա. 3. էլլան պռասլէ ֆիլէփ։

Serpenter, ակոբոնդէ, չ. հոսիլ, անցանիլ (գետոյ) մանուածապատ շրջանօք. օձաձեւ կտմակորիլ, պատել. էլլան գռավէ ափռոփ, ինիզէփ, ասրըլմոփ։

Serpentin, ակոբոնդէն, ած. պատրուգակալ հրացանի. 2. գալարեալ խողովակ. ինքֆէփոփ ֆինինչ ռուռնոզը. 3. էլլանգռավէ իմպէֆ օլռզռա։

—, ած. **Marbre —**, օձակուճ. էլլան վէրմէրէն։

Serpentine, ակոբոնդին, էփ. շաւաշտրիւն. նուիճ. 2. օձաքարտ. օձակուճ. էլլան էռնրըզը. պէր նէվ օլ. 2. էլլան ռնաշը. էլլան վէրմէրէն։

—, ած. էփ. մշատշարժ (կէզուճիայ). պոյիմ օյնայան (ակ պէլէ)։

Serper, ակոբէ, չ. խաւրիսիք բառնալ. պէվէր ալմոփ։

Serpette, ակոբէտ, էփ. յատց փոքրիկ. յատցիկ. պոզ պըլէֆըզըը. պռոպոյըճը պըլոզը։

Serpiller, ակոբէյլէ, ն. յատանել, քշտել զատս. պուլլուբը ֆէռոէփ։

Serpillière, ակոբէյլէռ, էփ. կտաւ ապատասի. խոշորագոյն կտաւ զգեստիս պատառելոյ. 2. կտաւեայ հովանոց առաջի խանթիփից. 3. առիպած արուեստաւորաց. էր ասրըմաֆ ֆռպռ պէզը. 2. պէռֆէրան եօյէռնոփ ռնէռնէռ. 3. էլլըն ֆրօռնէլռը։

Serpolet, ակոբօլէ, ած. ծամիորին. բոյս ինչ անուշահոտ. պռնրբին։

Serre, ակռ, էփ. ջնրոց, ձմերոց ծաղկանց եւ բուսոց. 2. ճիրանուքք, մագիլք յատկիչ հաւքնոց. 3. ճմլուածք. պլոճ էբլլըռը. ասրըլռբը ասօռֆպան ասֆլայաճաֆ ըշնաֆ էէբ. էլէմնըռֆ. 3. ֆէռնէք. 3. (խէլէմ) էրմէք։

Serre-file, ակռ-ֆիլ, ած. վէրջապահ. 2. վէրջապահ նաւ. ասֆէբ պէօլէյէռնէռ ասնռռ. 2. (փօռաճմռնըն) ասն ինիֆէֆ։

Serrement, ակռըմոն, ած. պնդելին. ճնշելին. 2. առնձկուածիւն. ճմլուածք (արտի). ըբէմռ. 3. (ինօռնէլ, էնռըբէփ) ըբէըռնըըը։

Serrément, ակռէմոն, ած. ճշդելով. անչափ խնամայուածեամբ. լօֆ էփռրէբ էլէբ. ֆէբէփ ըբէռրոֆ։

նակերտ գործի աստղաձա-
գործաց. ճահիճի ըվա-ըա-
հաստա. 2. (աֆէր պիսնի-
յի-նոթ) ըվա-ը. 3. պիր նիվ
ֆէնիմինվէրսի փօլիսմոը ա-
նիմի:

Sergents de ville, ասկիանք քաղաքի. քաղաքացանաք. նիհիր ըպոլիսէրսի:

Sergenter, ա-ֆո-յոնթէ, ն. ասկյալ ի ձեռն վարագաւա-
բաց. երկակոչ առնել. ի գաս
կոչել. 2. ծածանձնել. աշ-
խատ առնել. ըվա-ըլար ե-
նէյնի աքէըլիըմ՞ֆէ. նիրի-ոլ-
ըպոր՞ֆէ. 2. պօշ ասլրըմ-
ֆէ. աքէնի վիրֆէ:

Sergenterie, ա-ֆո-յոնթըի-ի, նէ. վարագաւարաւծիւն. ը-
վա-ըլա-ֆէ. ֆի-հիպիրնէ:

Serger, ա-ֆո-յէ, ա. ար գործէ կամ վաճառէ նաւուր
ինչ կերպասա աստի, մե-
ատրանայս. ա-օֆֆա:

Sergerie, ա-ֆո-յըի-ի, նէ. գործարան նաւուր ինչ կեր-
պասու. պիր նիվ ա-օֆ ֆապրի-
ֆա-ը:

Sergette, ա-ֆո-յէթ, նէ. ծիծեռ ինչ կերպաս աստի. պիր նիվ նինճ ա-օֆ:

Sergier, տ. Serger.

Série, ա-ֆո-ի, նէ. կարգ. աստղան. շար կարգի. 2. բա-
ժին. կարգ. գաս. ազգ. պիղի. 3. պէօլի-ֆ. ազնֆ. ա-ֆնֆ:

Sérieusement, ա-ֆո-նէօղը-
մո՞, ած. ծանրաւծիւամբ. պէօ-
նաւծիւամբ. 2. առանց կա-
տակի. 3. ցրտապղնա. ցրտաւ-
ծիւամբ. 4. ջերմաջերմ. մուա-
գիւր. ա-ղըր պ-ղըղըղը-
վոֆ-ը նէ. 2. չոֆ-ըղ. 3.
ա-օ-ֆը-ղը. 4. ազգի պիո-
ֆի-ն. ա-ղի նէ. հայիշ նէ:

Sérieux, euse, ա-ֆո-նէօ, նէօզ, ած. ծանր. հանգարտ. շքեղ. 2. հաստատուն. կա-
ցուր. երեւելի. 3. ատա-
ստի. ջերմապղնի. 4. ատպէ. ճշմարիտ. անկեղծաւար. ա-

ղըր. գէ-գէլ. 2. վոֆ-ըֆնէ. գ-հիմ. իֆնի-ղը. ֆղէմ. 3. գէ-գէն. 4. ներ-ի. ը-ֆա-ըղ:
—, ած. ծանրաւծիւն ի գէմ, ի գնացս. շուք. զգօնաւծիւն. գէ-գէղէի. ազը-ղըի. վոֆ-ա:

Prendre qc. dans le —, ի ատպէ միտս համարել. ն-
մանը ալմաֆ:

Prendre qc. au —, գ-կա-
տակ լինել. ընդ միտս առնել. ի-ճընդ-գէ. ալըն՞մաֆ:

Serin, ine, ա-ըի-ն, նէ, ա. ևս նէ. գեղին ատրակիկ. ֆ-ոֆնի-ֆ:

Seriner, ա-ըի-նէ, ն. վար-
ժել (գիշատչաւնս) նաւագա-
բանաւ յերգս. (գ-ա-ղ) ը-ղ
ղըյղ եղիւ ե-ոյրնի-ֆէ:

Serinette, ա-ըի-նէթ, նէ. նաւագարան (գիշատչաց). ֆ-
գնի-ֆ ա-ֆնըղը-գ-ա-ղ ղ-ուղը-ը:

Seringat, ա-ըի-յա, ա. վայրի յասմիկ. եէպոն ե-
ա-ֆն:

Seringue, ա-ըի-յի, նէ. արհնգ բժշկաց. գրիսկ. ղը-
ղըն՞ա. ֆըղէըրըէ:

Seringuer, ա-ըի-յի-ֆ, ն. ցայտաղցուցանել, արակել արըն-գաւ. արկանել ի ներքս արըն-գաւ. ղըղըն՞ա-ա-ֆէ. ֆըղէըրի՞մաֆ:

Serment, ա-ֆո-մո՞, ա. երդումն. 2. հայհոյաւծիւն. նզովք. եէֆն. 3. գ-ֆի-ֆ:

Sermenté, ée, ա-ֆո-մո՞գ-ֆ, ած. երդուեալ. եէֆնի-ն, եէ-
ֆն կ՞ի-գ:

Sermon, ա-ֆո-մո՞, ա. ճառ. հրապարակախօսաւծիւն. հո-
գեւոր խօսք. քարոզ. 2. ձանձիք եւ ատղաւակ յաւշ-
ադարաւծիւն. վազ. բ-ֆոհանէ ա-եզ. 2. օ-ոն-գըրըցը նաւ-ի-ֆո՞:

Sermonnaire, ա-ֆո-մոնէ-ա, ա. գիրք ճառից, հոգեւոր խօսից. քարոզագիրք. 2. քարոզագիր. մատենագիր քարոզից. վազ գ-ի-ֆ-ագը, ֆա-ֆո-ա-ը. 2. վազ գ-ի-ըի-ֆի:

Séquestre, ահնեստր, ար. պրաւական. պահեստ. պատանդութիւն. 2. պատանդիչ. գրաւիչ. 3. գրաւեալ իրք. պատանդեալ իրք. գրաւ. ապահով. 2. տ՛ակ հակառակորդաց իրանց իրաւունքը. 3. հակառակ, գրաւն ծանաչեալ տալ։

Séquestrer, ահնեստրել, ն. գրաւել. պատանդել. տալ ի պահեստ. 2. գնել ի դիպաւոր. փակել. 3. բաժանել. հեռացուցանել. և. դնել ի միակողմն. գրաւն ետուն իրանց. 2. տակառակորդաց իրենց. ետիրանց. 3. այլոց տակառակորդաց ձեռքէն առնել։

Sequin, ասղնի, ար. ոսկի գահերկան վենետական. վենետկան դրամ. ղեկտրահատոս։

Sérail, սերայ, ար. արքունիք թագաւորին Տաճկաց. տպարանք. 2. կանանոց Տաճկաց. 3. կանանի (արքունեաց Տաճկաց). փոխիմն սերայը. սերայ. 2. հարէմ. 3. հարէմ հանըմներք։

Sérancolin, սերանձիլի, ար. պիւռնեեան կաճառ. պէր նվիրել։

Séraphin, սերաֆին, ար. սրոբէ. խերուբին։

Séraphique, սերաֆիք, ած. սրոբէական. խերուբինի։

Sérasquier, սերասքիր, ար. սպարապետ Տաճկաց. սերասքեր։

Serdeau, սերտօ, ար. պնակապարտ արքունի սեղանոյ. 2. հաշտատուն պետուական սպասակաց արքունի սեղանոյ. 3. վաճառատեղի մեացորդաց սեղանոյ արքայի. հիանալար սոֆրաճիփան խնամի պոպոխլարքը պոշըյան. 2. բիճաւ փիպարքն պատճը իլին հիանալար սոֆրաճիփան արքունեայ խնամիքէրին օթաղը. 3. արքունէ պատճառ սոխարքիլը խնդ։

Serein, eine, սերէն, ին, ած. պարզ. ջինջ. գաւառ. յընտրակ. 2. խաղաղ. հանդարտ. 3. գաւարթագին. գաւարթ. խրախճանիս. ինքիզ. ալըճ. պէրբոճ. 2. բոհոմ. 3. շոշ. հեզրաթ։

— ար. պարզ. այտուր։

Sérénade, սերենատ, իճ. ցայգանուագ. գիշերապահ նուագ, երաժշտութիւն. ինճիք սհնէնի, սերենիճ։

Sérénissime, սերենիսիմ ած. մեծապայծառ. պերճապայծառ. մեծապատիւ. վեր չան։

Sérénité, սերենիթի, իճ. պարզութիւն. գաւարթութիւն. պայծառութիւն. յոռատութիւն (օդոյ). 2. հանդարտութիւն. գաւարթութիւն. 3. պերճութիւն. մեծաշուք փառաւորութիւն. անուան ինչ պատուոյ. պէրբոճլըճ. ալըճլըճ. 2. բոհոմլըճ. շոշլըճ. 3. վեր չան հոչրեմլիքներ։

Séreux, euse, սերէօ, էօշ, ած. ջրային. չհանգուստ. չճահաման. սոսկալ. հայնեմլի։

Serf, erve, սերֆ, էրվ, ած. ծառայական. սարկաւական. ծոռ էսիրտ տէօլէ պէրբճճէրինդի։

—, ար. եւ իգ. ծառայ. սարսուկ. ազատիմն. ծոռ. էսիր. էրէր. տէօլէ։

Serfouette, սերֆուէթ, իճ. երկժանի խարխարիչ հողոյ. ղօչրոճ ղուշխայճագի սլխի։

Serfouir, սերֆուիր, ն. խարխարել զհողն երկժանեաւ. ղօչրոշը ղուշխրճ։

Serfouissage, սերֆուիսաժ, ար. խարխարելն զհող երկժանեաւ. ղօչրոշը ղուշխրճ։

Serge, սերժ, իճ. նուրբ ինչ կերպաս ասուի, մեռաքսեայ. պէր նվիրել ոճի։

Sergent, սերժան, ար. վարագաւոր, նուիրակ ասանձն. 2. յիսնապետ. 3. աքծա-

Septante, ածական թիւ, անհ. եւեթանասուն. եօթսնիւղ։
Les —, եւեթանասնեակ (Աստուածաշունչ գրոց) · եօթսնիւղ հարիւրհնգեր։
Septembre, անուն ամսոյ, արգ. ահագոտոմբեր. հասկ. ամբողջ եօթնեւրեք · եօթնեւրեքեր։
Septembriser, անգործ ածական, ն. խողխողել. կատարել գործս ահագոտոմբեր։
Septembriseur, անուն ածական, արգ. ահագոտոմբերական սպանող. խողխողիչ. գոհիչ։
Septénaire, անուն թուական, անհ. եւեթնեւտան. եւեթնեակ. եւեթնեաւոր. եօթեր. եօթնեակ։
—, արգ. եւեթնեւրորդ. եւեթնեասնեայ ժամանակ (հասակի տարիքոյ). եօթեր երեք։
Septennal, ale, անածական, անհ. եւեթնեամեայ. եւեթնեամեայ. եօթեր երեքտարի։
Septennalité, անուն թուական, եզ. եւեթնեամեայ տեւականութիւն. եօթեր երեք տարի։
Septentrion, անուն տեղոյ, արգ. հիւսիս. 2. գոտի արջ աստեղաստուն. ջահել. 2. փի՛-պոլ տղայ։
Septentrional, ale, անածական տեղոյ, անհ. հիւսիսային. 2. հիւսիսակեաց. ջահելի. 2. ջահել երեսփոխան տղայ։
Septidi, անուն տեղոյ, արգ. եւեթնեւրորդ օր տասնեւկի կամ տասնօրեայ շաբաթուց գաղղիացւոց. Ֆրանսերէնէն օն կ՚անէ հոֆնաբնէն եօթնեակ կ՚անէ։
Septième, անուն թուական, անհ. եւեթնեւրորդ. եօթնեակ։
—, արգ. եւեթնեւրորդ օր, մասն. 2. եւեթնեւրորդ ամիս յղութեան. եօթնեակ կ՚անէ, հիւանդ. 2. հոգնելէն եօթնեակ տյը։
—, եզ. եւեթն քարտէզ կամ տիրոջ կամ գաւնոյ. 2. եւեթնեւրորդ ձայն (յերաժշտութեան). ոչէր բնաւ եօթն փառաբան. 2. (մանրախօսութեամբ) եօթնեակ անել։
Septièmement, անդ. եւեթնեւրորդ. եօթնեակ։
Septier, տե՛ս Setier.
Septique, անուն ածական, անհ. (դեղ) փտիչ, մսաշիչ մսոյ. կը չի՛-րիւ-տեր (իրանի)։
Septuagénaire, անուն թուական, արգ. եւեթնասնեամեայ. եօթնեակ կ՚անէ։
Septuagésime, անուն թուական, եզ. Աստղաբաշխական. եւեթնասնեակ. երրորդ կիւրակէ յառաջ քան պապահս քառասնորդաց. ոչ-չի՛-տ օրս-ճրան կ՚վնաբ օրն է-չի-նեցի՛ փառաբ։
Septuple, անուն թուական, անհ. եւեթնապատիկ. եօթեր գոհ։
Septupler, անուն ածական, ն. եւեթնապատիկ գործել. եօթեր գոհ կ՚ընէ։
Sépulcral, ale, անածական, անհ. գերեզմանական. գերեզմանաց. մեղաբի։
Sépulcre, անուն տեղոյ, արգ. գերեզման. գերեզմանատեղի. մեղաբ. մեղաբրանէ։
Sépulture, անուն ածական, եզ. թաղուածն. թաղելութիւն. 2. գերեզման. կեօմե. 2. մեղաբ։
Séquelle, անուն թուական, եզ. ար բանեակք. աշակերտք. կոպճեակիցք. 2. տղան. շար. կիպաս. բնաբոյծ-բոյծ ոչ-րի՛-ոի՛. 3. ոչէր բնաբոյծ-ոչէր ազբաս։
Séquence, անուն թուական, եզ. միայար յաջորդութիւն (երից) միապոյն քարտից ի խաղս. 2. չարէք արհամարհ քարտից խաղալ. օյսանօք ոչէր բնաւ-ոչ ոչ-ոք (ի՛-չ) փառաբ կ՚ընէ. 3. օյս-ն փառաբանէն պ՚ոլիճ-ինի՛ պ՚ելիճ։
Séquestration, անուն ածական, եզ. գրաւում. պատանդում. պղտի կիմե։

անուշից · քօքաա · 2· կի-պէ-պէ քօքաա-լաա չէյլէէր· պաա-խաա-ր ։

Sentier, աանդրիէ, ար· ճա-նապարհ· արահետ· նուրբ չուխիզ (ի գաշտս, յանտառս)· խօլ· խղ ։

Sentiment, աանդիման, ար· զգայուխիւն·ազդումն· 2·կա-րողուխիւն զգալոյ· զգայա-կան զօրուխիւն· 3· կար-ծիք· միտք· խորհուրդ· 4· յօժարուխիւն· գուխ· սէր· 5· զգացումն· յոյզք (սրտի)· պաա-յմա· 2· քաա-վէ՛ի հաա-ա՛ք· 3· քէյաա· գանձ· 4· մէյլ· ուրչէ-· րէիքիմ· 5· պաա-յ-քաա· ի՛քիքոր· քաալդնաքէ պաայպաա-գաա ։

Sentimental, ale, աանդի-մանթալ, ա՛ք· զգայուն· յու-զական· գործակալիր· րաքէք· ընկերքնկեան· նազէի-լի՛ք· ընկերքի՛ք ։

Sentine, աանդին, էգ· յա-ատակ նաւու· 2· կայան· կեն-դրան· ինձ աընդնինաագը· 2· էկր· մէ-էաա ։

Sentinelle, աանդինէլ, էգ· պահպանուխիւն· գինքրա-պահուխիւն· 2· պահանդ· պահակ· պէ-ճնէլէ-· քաա-գաա-լաա-ք· 2·պէ-ճնի-քաաղաա-լ ։

Faire —, ապատել (յանցս)· (խօլաա) պէ-լ՛ի-ք ։

Relever qn. de —, ապատա-կած առնել· կշտամբել· ա-գարկաք· ընդդիմնէ ընաղէր վէրջէ ։

Sentir, աանդի- , ն· զգալ· 2· հոտառել· 3· հոտ հար-կանել· ունել գհոտ· 4· հա-ուել· նեխել· 5· ունել գճա-շակ, գհամ· 6· ունել գկեր-պարանս· նմանիլ· յանձին բերել· 7· իմանալ· ճանա-չել· պաա-յմաք· 2· քօքլաքաք· 3· քօքմաք· քօքաաաաա օլմաք· 4· ֆէնաա քօքմաք· 5· ևէղևէ-նի՛ք օլմաք· 6· ի՛քօրի-ունէ՛ք· պէ՛ղէ՛քաք· 7· ունլամաք· ա՛քղէ՛ք ։

Se —, յ· յանձին զգալ· զգալ· կրել· լինել· 2· իմա-նալ· 3· ամէնայիել· անձին գգալ· պաա-յմաք· չէ՛փէ՛ք· օլ-մաք· 2· անլամաք· 3· օյան-մաք· ֆի՛քրինէ ընօքլամաք ։

Seoir, աաաա, չ· նստել· 2· անկ, պատշաճ լինել· վայե-լել· օրնաաբմաք· 2· պ՛ունաօքպ օլմաք· խաքըլմաք ։

Séparable, աէքաաապլը՛, ա՛ք· բաժանելի· այրըլըր ։

Séparation, աէքաաաօքօ, էգ· բաժանումն· քակումն· գատումն· անջատումն· 2· անջրպետութիւն· միջնորմ· այրըմա· այրըլըքը· 2· այրաան նէ՛ան՛ք· պէօլմէ փէվաբ ։

Séparé, ée, աէքաաէ՛, ա՛ք· ուրոյն· գատ· առանձինն· այրը ։

Séparément, աէքաաէմէ՛, ած· ուրոյն· գատ· առան-ձինն· այրըճա ։

Séparer, աէքաաէ՛, ն· բա-ժանել· անջատել· 2· բաշ-խել· այրմաք· 2· պէօլմէ՛ք· ֆաայ խրմէ՛ք ։

Se —, յ· անջատել· բաժա-նել· լուծանել· քակել ի մի-մեանց· այրըլմաք· պաղըլմաք ։

Sépia, աէֆիա, էգ· լաք· ծանաք սիպէ ձկան ի ծրա-գրել· պ՛ուրէ՛ք պաղըլը պօյաաը ։

Seps, աէֆա, ար· մողէա կարճատն· օձամողէա· պէր ա՛օյ ֆէրմէ՛նէ՛լէ ։

Sept, աէ(ր), ած· եւթն· 2· եւթնեքսրդ· 3· եւթն (7 ծուանչան)· 4· եօթնատար· եօթնեակ (քարտի խաղալուն)· էէ՛ք· 2· էէ՛քէնմէ՛· 3· էէ՛ք (րոպէի)· 4· (օյաան ֆէաղըքպնաա) էէ՛քէլէ՛· 5· պ· Septième ար ։

Septaine, աէքքէն, էգ· արձակուվայրը կամ շուրջա-նակի սահմանք քաղաքի ի-րէ՛ք· պէր շէհէրէ պաղըլը պէ՛նօր ։

ֆիւն. զգայուն. 4. իմացուֆիւն. միտք. 5. միտք. զօրուֆիւն բանից. իմաստ. 6. կարծիք. 7. կողմն. հաւանութիւն. 2. գուցէ. հնար խելք. 3. ընհվանիքի. նիֆս. 4. ընհն. ֆիլոսոֆի. ոֆխ. 5. ճանապ. ոչֆհասի. 6. ֆըշաս. 7. ներսից։ — dessus dessous, ադ. վեր ի վայր. ասի ի-սի։ [ինչ։ — devant derrière, շրջակալ.

Sensation, սայսուֆիւն, ի֊. զգայուֆիւն. ապգուժի. ապգացուֆիւն. գուցէ. ներքինի։

Sensé, ée, սայս, ած. մտացի. հանճարեղ. ոֆընսէ. ֆիլոսոֆի։

Sensément, սայսմամբ, ադ. իմաստուֆեամբ. զգաստուֆեամբ. ապիֆամբ. ոֆընսով։

Sensibilité, սայսիպիլիթիւն, ի֊. զգայականուֆիւն. դիւրազգայուֆիւն. զգայուն լինել. 2. գութ. խանդաղատուֆիւն. գթալ. հաոիլութ. գուցէ-ճուսըտ. ներքին ընդոծ ըսփոփ գուցէ. 2. բիֆիֆոն. ներհամիներին ինըքեան ներֆրնոմ։

Sensible, սայսիպլ, ած. զգալի. ապգալի. 2. զգայուն. զգայուն. գիւրազգայ. 3. գլխաց. խանդաղատուօղ. մարդասէր. զգայուն. 4. կեանգանի. կայտառ. 5. հաճոյ. ցանկալի. 6. գիրգ. քնքուշ. 7. գառն. ցաւագին. 8. սիրտ. կարեկից. գուցէ-ճուսըտ. 2. ըսփոփ գուցէ. հաոիլ. 3. աճըֆըը. ինըքեան ըսփոփ ներֆրնքինէր. 4. գիրգ. ընվիթ. 5. խօլ. 6. նոպիթ. 7. գայանըլմազ. աճընուճուֆ. ընգիւղ. 8. խայըը. ղօֆ։

Sensiblement, սայսիպլըմամ, ադ. ապգալի, զգալի օրինակաւ. յայտնապէս. 2. գլխավ. ի նեղրքուստ. միտգեւր. ներօք ներօրի. հաոանչին. աչֆուրըն. 2. ներհամիներ ինչ. ինըքեանին։

Sensiblerie, սայսիպլըրի, ի֊. պատճառնալ գիւրազգայուֆիւն. քնքշանք. ֆիֆոնոպիթիւ։

Sensitif, ive, սայսիթիֆ, իվ, ած. զգայուն. զգայուբ. հաոոի. գուցէ։

Sensitive, սայսիթիվ, ի֊. սուռնկ ինչ զգայուն. ֆիսոֆ (ֆիգան)։

Sensorium, սինսօրիօմ, ար. օֆտարան զգայուֆեան (յուղեղն). հաոոի ներֆոնը։

Sensualité, սայսուալիթի, ի֊. ներքինաստիրուֆիւն. ցանկուֆիւն. զգայաստիրուֆիւն. ընհվիֆ. նիֆս։

Sensuel, elle, սայսուել, ած. մարմնաւէր. ցանկաւէր. բարեկեցիկ. 2. զգայական. զգայուբ. նիֆսանի. ընհվիֆիլի. 2. հաոոի. հաոոիլի։

Sensuellement, սայսուելմամ, ադ. ըստ զգայնոցն ցանկուֆեան. մարմնաստրուֆեամբ. ընհվիֆեան. նիֆս իլի։

Sente, տ. Sentier.

Sentence, սանդսա, ի֊. առած. վճիռ. հանճարեղ բանք. 2. դատական. վճիռ. 3. դատաստան. ներֆիլ. ֆոյներ. մոլոլ. ներֆիգոյեր ոֆօղ. 2. հներմ. ֆիֆիվա. ոչնչիլ. ներմ. 3. ընդոծ։

Sentencier, սանդսուներ, ն. վճիռ հաստանիլ. դատապարտել. ոչնչիլ ներֆոնէ. հներմ ֆիմիլ։

Sentencieusement, սայսդսուներօզըմամ, ած. հանճարեղ բանիւք. իմաստուֆեամբ. առակաւ. հոգիմանի. ներֆիգոյեր ոֆօղ իլի. նիֆոիլ իլի։

Sentencieux, euse, սայսդսուներօ, ֆօղ, ած. հանճարեղ. առակաւոր. ոֆըընըը. նիֆոիլի իլի. սհոներֆըը։

Sentène, տ. Centaine 2.

Senteur, սայդիօռ, ի֊. հոտ. 2. անուշանք. քաւնկ

ֆ·ֆ·ա·ժ·ա·ն ա·ղ·ա· ֆ·ֆ·ի·ղ·ի·ի·ղ·ժ·ֆ· ղ·ի·ղ·ա·ֆ·ի·ղ ։

Sémitique, ա·ֆ·ժ·ի·գ·ի·ֆ, ա·ֆ· ա·ֆ·ժ·ա·կ·ա·ն (ֆ·ի·գ·ա·ւ·) · Ս·ֆ·գ (ղ·ի· ա·ա·ն) ։

Sémi-ton, ա·ֆ·ի-գ·օ·ի, ա·ղ· կ·ի·ա·ա·ձ·ա·յ·ն· ն·ի·ժ ն·ա·ղ·ի·ֆ ։

Semoir, ա·ը·ժ·ա·ա·ղ·, ա·ղ· ա·պ·ա·ղ·կ ա·ե·ղ·ժ·ա·ն·ե·ա·ց· 2· ա·ե·ղ· ժ·ա·ն·ե·ա·ց·ա·ն գ·ա·ղ·ծ·ի· ֆ·ե·ֆ·ա·ա·ժ ֆ·օ·ղ·գ·ա·ղ·ը· 2· ֆ·ի·ն ա·ւ·ֆ·ի·ֆ ։

Semonce, ա·ը·ժ·օ·ի·ա·, ի·ղ· կ·ա·ջ·ա·ւ·մ·ն· հ·ղ·ա·ւ·ի·ղ·ա·ն·ֆ· 2· ժ·ա·ւ·շ· ա·ղ·ա·ղ·ա·ւ·ֆ·ի·ւ·ն· ժ·ա·ն·գ·ի·ժ·ա·ն·ա·ւ·ֆ·ի·ւ·ն· գ·ա·վ·ֆ·ի· 2· ֆ·ա·գ·ի·ղ· ա·գ·ա·ղ ։

Semoncer, ա·ը·ժ·օ·ի·ա·ֆ, ն· ֆ·ղ·ա·ա·ւ·ղ· ժ·ա·ն·գ·ի·ժ·ա·ն·ղ· ֆ·օ·ժ·ի·ա·ֆ, ֆ·ա·գ·ի·ղ ա·ի·ղ·ֆ·ֆ ։

Semondre, ա·ը·ժ·օ·ի·գ·ա·ը, ն· հ·ղ·ա·ւ·ի·ղ·ղ· կ·օ·ի·ղ·ղ· գ·ա·վ·ֆ·ի ֆ·ի·ֆ·ֆ ։

Semonneur, ա·ը·ժ·օ·ն·ֆ·օ·, ա·ղ· հ·ղ·ա·ւ·ի·ղ·ա·կ· գ·ա·վ·ֆ·ի·ն·ֆ ։

Semoule, ա·ը·ժ·օ·յ·ը, ի·ֆ· ձ·ա·ւ·ա·ղ ա·ֆ·ն·ղ·ա·ց·ղ·ա·յ· 2· հ·ա·ա·ն·ե·ա·յ ձ·ա·ւ·ա·ղ·ա·կ·ե·ղ·ա·ա· ա·ֆ·ձ·ա·ա·ղ· գ·ա·ւ·ա·ւ·ա·ղ·ա·կ·ե·ղ·ա·ա· 2· գ·ա·ւ·ա·ւ·ա·ղ ֆ·ա·ղ·ա·ւ·ա·ղ·ա·ն ֆ·ա·ղ·ա·ւ·ա·ղ·ա·ն ֆ·ա·ղ·ա·ւ·ա·ղ·ա·ն ։

Semper-virens, ա·ի·ը·ի·ա·ֆ·ի·ն·ի·ա·, ա·ղ· գ·ա·ա·ն·ա·գ·մ·ա·կ·ի·կ· ա·ա·ւ·ն·կ ի·ն·ջ ա·շ·ա·ա·գ·ա·յ·ա·ղ· հ·ե·ղ·ա·ֆ·ի·ն·գ·ի·ֆ ։

Sempiternel, elle, ա·ի·ը·ի·ե·ղ·ն·ի·ա·, ա·ֆ· ա·շ·ա·ն·գ·ի·ն·ա·ւ·ա·ղ·ա·կ·ա·ն· հ·ա·ն·ա·գ·ա·գ·ղ·ղ· ֆ·օ·գ·ի·ա·ֆ· գ·ա·վ·ֆ·ի· գ·ա·յ·ի·ֆ ։

Une vieille sempiternelle, ա·պ·ա·ա· հ·ի·ն·օ·ր·ե·ա·յ· ֆ·ի·ֆ· ի·ն·ղ·ի·ա·ղ· ֆ·օ·ճ·ա· ֆ·օ·ղ·ը ։

Sénat, ա·ի·ա·, ա·ղ· ձ·ե·ղ·ա·կ·գ·ա·ա· կ·ղ·գ·՝·գ·ի·ֆ գ·վ·ա·ն ։

Sénateur, ա·ի·ա·գ·ի·օ·, ա·ղ· ա·ի·ն·կ·ղ·ի·ա·ի·կ·ա·ա· ֆ·ա·ղ·հ·ղ·գ·ա·կ·ա·ն, ա·ն·գ·ա·մ ձ·ե·ղ·ա·կ·ա·ւ·ա·ի· ա·ա·ղ·ն·ա·կ·ա·ը· ֆ·՝·հ·ը գ·վ·ա·ն· գ·վ·ա·ն գ·ի·ֆ ։

Sénatorial, ale, ա·ի·ա·գ·օ·ֆ·օ·ը, ա·ֆ· ձ·ե·ղ·ա·կ·ա·ւ·ա·ղ·ա·կ·ա·ն· ձ·ե·ղ·ա·կ·ա·ւ·ա·ի· ձ·ե·ղ·ա·կ·ա·ա·ն· ֆ·՝·հ·ը ֆ·վ·ա·ն·ա· ճ·ա·ֆ·օ·ա·ա·ա ։

Sénatorien, enne, ա·ի·ա·գ·օ·ի·ի·ե·ղ, ի·ն, ա·ֆ· (ա·ա·հ·մ·) ա·ա·ա·ն·ա·կ·ա·ը·ի· ֆ·վ·ա·ն գ·ի·յ·ի·ն·ի· գ·ա·յ·ի·ը ։

Sénatrice, ա·ի·ա·գ·օ·ի·ա·, ի·ֆ· կ·ի·ն ա·ա·ա·ն·ա·կ·ա·ը·ի· ֆ·վ·ա·ն գ·ի·յ·ի· ֆ·ա·ը·ը·ը ։

Sénatus-consulte, ա·ի·ա·գ·ի·ա·ա·-ֆ·օ·ղ·ի·ի·ը, ա·ղ· վ·ճ·հ·ա·, հ·ղ·ա·ա·մ·ն· ձ·ե·ղ·ա·կ·ա·ւ·ա·ի· ֆ·վ·ա·ն հ·ի·ֆ·ֆ· ։

Senau, ա·ը·ա·օ, ա·ղ· ն·ա·ւ·ա·կ ի·ն·ջ ա·ա·գ·ա·ա·ա·կ·ա·ւ·ա·ղ·ա·ց· գ·ի·ը ն·ի·վ ը·ի·ղ·ի·ի·ֆ ֆ·ա·յ·ը·ը·ը ։

Séné, ա·ի·ն·ի, ա·ղ· ա·ղ·հ·ւ·ի·ը·ղ·ա·ն կ·ա·կ·ա·ժ·ի·ղ·ա·կ· * ա·ճ·ա·ը· ա·ի·ա·՝·ի գ·ի·ֆ·ֆ·ի· ա·ի·ն·ա·ֆ·ֆ·ի ։

Sénéchal, ա·ի·ն·ի·ը·ա·ը, ա·ղ· գ·ե·հ·կ·ա·ն· գ·ա·ա·ա·ւ·ա·ղ գ·ա·ւ·ա·ւ·ա·կ·ա·ն· ն·ա·հ·ի·յ·ի· ֆ·օ·գ·ը·ը ։

Sénéchale, ա·ի·ն·ի·ը·ա·ը, ի·ֆ· կ·ի·ն գ·ե·հ·կ·ա·ն·ի·ի, գ·ա·ա·ա·ւ·ա·ղ·ի· ն·ա·հ·ի·յ·ի·ֆ ֆ·օ·գ·ը·ը·ը·ղ·ն·ը·ն ի·ա·հ·ի ։

Sénéchaussée, ա·ի·ն·ի·ը·օ·ի·, ի·ֆ· գ·ե·հ·կ·ա·ն·ա·ւ·ճ·ի·ւ·ն· գ·ա·ա·ա·ւ·ղ·ա·ւ·ճ·ի·ւ·ն· 2· ա·ա·ա·ն·ե·ա·յ գ·ե·հ·կ·ա·ն·ի· ֆ·օ·գ·ը·ը·ի· ֆ·օ·գ·ը ն·ա·հ·ի·յ·ի·օ·ի· 2· ն·ա·հ·ի·յ ֆ·օ·գ·ը·ը ճ·ա·հ·ֆ·ի·ճ·օ·ի ։

Seneçon, ա·ը·ը·օ·ի, ա·ղ· ի·ա·ջ·ա·ղ·յ·ա· · գ·ի·ը ն·ի·վ օ·ը ։

Senelle, ա·ը·ի·ը, ի·ֆ· ա·ղ·գ·ի·կ վ·ի·ա·ի·ֆ·ղ գ·ա·վ·ի·ղ·ա· · գ·ֆ·ի·ֆ·ֆ·ի·ն·ը ֆ·ի·ֆ·ն·ի ֆ·յ·ի·օ·ի ։

Sener, ա·ը·ի·ը, ն· ա·ի·ա·ի·ը (գ·ի·ա·գ·) · (գ·ն·ա·ա·ը·ա·) ի·ն·ի·ֆ·ֆ ։

Sénestre, ա·ի·ն·ի·ա·գ·ա·ը, ա·ֆ· ձ·ա·ֆ· (կ·ա·գ·ն·ի·ն ի· կ·ն·ի·ք·ա·) · ա·օ·ը ։

Sénevé, ա·ի·ն·ը·վ·ի·, ա·ղ· ա·ի·ա·ն·ա·ի·ֆ·ֆ· · ա·ա·ւ·ն·կ ի·ն·ջ ե·ւ ա·ն·գ· ի·ա·ղ·գ·ա·ը ։

Sénieur, ա·ի·ն·ի·ի·օ·, ա·ղ· ե·ղ·ի·գ·ա·գ·յ·ն· · ֆ·ի·ղ· · ի·ն ի·ֆ·ի ։

Senile, ա·ի·ն·ի·ը, ա·ֆ· ձ·ե·ղ·ա·կ·ա·ն· · ձ·ե·ղ·ա·ւ·ճ·ե·ա·ն· · ի·ն·ի·ն·յ·ա·ղ·ը·ը·ի·ֆ·ֆ·ա·ն ղ·օ·հ·ղ ի·ֆ·ի·ն ։

Senne, տ· Seine.

Sens, ա·ի, ա·ղ· գ·ղ·ա·յ·ա·ն·ք· · գ·ղ·ա·յ·ա·ղ·ա·ն·ք · 2· գ·ղ·ա·յ·ա·ճ·ի·ւ·ն· · ա·գ·գ·ա·ա·ճ· · 3· ա·ղ·ե·ճ·ա·ա·ա·ե·ղ·ա·ճ·ի·ւ·ն· · գ·ղ·ա·յ·ա·ե·ղ·ա·ա·

պիտակել. ցոյց. 2. պիտակ. նշան. 3. նշանակ. նշանագիր. 4. նշանակութիւն. իմաստ. 5. նշանակ. նշանագիր. 6. նշանակ. նշանագիր. 7. նշանակ. նշանագիր. 8. նշանակ. նշանագիր. 9. նշանակ. նշանագիր. 10. նշանակ. նշանագիր. 11. նշանակ. նշանագիր. 12. նշանակ. նշանագիր. 13. նշանակ. նշանագիր. 14. նշանակ. նշանագիր. 15. նշանակ. նշանագիր. 16. նշանակ. նշանագիր. 17. նշանակ. նշանագիր. 18. նշանակ. նշանագիր. 19. նշանակ. նշանագիր. 20. նշանակ. նշանագիր. 21. նշանակ. նշանագիր. 22. նշանակ. նշանագիր. 23. նշանակ. նշանագիր. 24. նշանակ. նշանագիր. 25. նշանակ. նշանագիր. 26. նշանակ. նշանագիր. 27. նշանակ. նշանագիր. 28. նշանակ. նշանագիր. 29. նշանակ. նշանագիր. 30. նշանակ. նշանագիր. 31. նշանակ. նշանագիր. 32. նշանակ. նշանագիր. 33. նշանակ. նշանագիր. 34. նշանակ. նշանագիր. 35. նշանակ. նշանագիր. 36. նշանակ. նշանագիր. 37. նշանակ. նշանագիր. 38. նշանակ. նշանագիր. 39. նշանակ. նշանագիր. 40. նշանակ. նշանագիր. 41. նշանակ. նշանագիր. 42. նշանակ. նշանագիր. 43. նշանակ. նշանագիր. 44. նշանակ. նշանագիր. 45. նշանակ. նշանագիր. 46. նշանակ. նշանագիր. 47. նշանակ. նշանագիր. 48. նշանակ. նշանագիր. 49. նշանակ. նշանագիր. 50. նշանակ. նշանագիր. 51. նշանակ. նշանագիր. 52. նշանակ. նշանագիր. 53. նշանակ. նշանագիր. 54. նշանակ. նշանագիր. 55. նշանակ. նշանագիր. 56. նշանակ. նշանագիր. 57. նշանակ. նշանագիր. 58. նշանակ. նշանագիր. 59. նշանակ. նշանագիր. 60. նշանակ. նշանագիր. 61. նշանակ. նշանագիր. 62. նշանակ. նշանագիր. 63. նշանակ. նշանագիր. 64. նշանակ. նշանագիր. 65. նշանակ. նշանագիր. 66. նշանակ. նշանագիր. 67. նշանակ. նշանագիր. 68. նշանակ. նշանագիր. 69. նշանակ. նշանագիր. 70. նշանակ. նշանագիր. 71. նշանակ. նշանագիր. 72. նշանակ. նշանագիր. 73. նշանակ. նշանագիր. 74. նշանակ. նշանագիր. 75. նշանակ. նշանագիր. 76. նշանակ. նշանագիր. 77. նշանակ. նշանագիր. 78. նշանակ. նշանագիր. 79. նշանակ. նշանագիր. 80. նշանակ. նշանագիր. 81. նշանակ. նշանագիր. 82. նշանակ. նշանագիր. 83. նշանակ. նշանագիր. 84. նշանակ. նշանագիր. 85. նշանակ. նշանագիր. 86. նշանակ. նշանագիր. 87. նշանակ. նշանագիր. 88. նշանակ. նշանագիր. 89. նշանակ. նշանագիր. 90. նշանակ. նշանագիր. 91. նշանակ. նշանագիր. 92. նշանակ. նշանագիր. 93. նշանակ. նշանագիր. 94. նշանակ. նշանագիր. 95. նշանակ. նշանագիր. 96. նշանակ. նշանագիր. 97. նշանակ. նշանագիր. 98. նշանակ. նշանագիր. 99. նշանակ. նշանագիր. 100. նշանակ. նշանագիր.

Semblablement, նմանապէս. ինձանապէս. ինձանապէս. 2. ինձանապէս. ինձանապէս.

Semblant, նմանութիւն, տե. կերպարանք. երեւոյթ. ինձանութիւն.

Faire — de, կերպարանել. երեւցուցանել. ստիպել ինձանել.

Ne faire — de rien, ոչ ինչ իմացուցանել. հին ոչէր ինչ պատրաստմամբ.

Faire — de ne pas entendre, չլսելոյն առնել. ինձանել չլսել տալ.

Sembler, նմանիլ, ը. թուիլ. երեւիլ. ինձանիլ.

Ce me semble, թուի ինձ. կարծեմ.

Séméiologie, } նիշ. նշանա-
Séméiotique, } թիւն (հի-
տանգու-
թիւնք). տարբ. ախտից
պահք.

Semelle, ոտքել, նիշ. ներքան կօշկաց. մաշկ ներքանի. 2. խարիսխ, պատուանդան (կերանի). 3. լծակ, ձող ի տապիտաքերցուցանել զքարիւնս. կիզիչ ներպոնը, ախ ինձանէ. 2. փրիք ներպոնը. 3. ինձ ինձատրոճ ազբիք.

Battre la —, հետի ճանապարհտարգել. տյոզ ըստ ծուճաստ ինձել.

Semence, ոչխար, տե. սերմն. սունդ. 2. արուեստիւն. սերմ. 3. պատճառ. սկիզբն. աղբիւր. 4. բնական ինչ մանր. ներսոտ. 2. հնդի. 3. սերունդ. տալ. 4. պէս նմանիլ ինձանութիւն.

Semencine, } տե. եղեւ-
Semen-contra, } նի սերմն.
սունդ ինչ
սատակիչ
արդանց մարմնոյ. ծորտանի.

Semer, ոչխել, ն. սերմանել. ցանել. 2. սփռել. տարածանել. (ինձատ) ինձատ 2. տալմատ. ինձմատ.

Semestre, ոչխատ, տե. վերցատեակ. ամիս տյոզէ. — , տբ. վերցատեակ ժամանակ. 2. վերցատեակ վարձք, հաս. 3. հրատարակ վերցատեակ հանգստանան. 4. հրատարակատու վերցատեակ հանգստանան. ամիս տյ. 2. ամիս տյոզէ ինձատ. 3. ամիս տյ ինչ հիւանդ տատ օրմ ինձի. 4. ամիս տյ ինչհիւանդ տատ օրմ.

Semestrier, ոչխատել. տբ. զինուոր հրատարակատու վերցատեակ հանգստանան. ամիս տյ տատ օրմ նախքէր.

Semeur, ոչխատ, տբ. սերմանացան. սերմանատհան. սերմանիչ. 2. սփռիչ. ինձանիչ. 2. լաւ ինձիչ.

Semi, ոչխ, տե. կէս. ինձէ. — annuel, կիսատեակ. ինձատ տարի ինձել.

Sémillant, ante, ինձիչ, ող, տե. կայտառ. առոգ. շոյտ. ինձ պատրաստ. պէրէ. գաշնոտ.

Séminaire, ոչխատ, տբ. կրթանոց. 2. աշակերտաց կրթանոցի. կրթական վարդապետանոցի. 3. աշակերտատեղիւն ի կրթանոցի. 4. դպրոց. վարժարան. ինձել ինձատրոճ. 2. ինձել ինձատրոճ լոյսերէն. 3. ինձել ինձատրոճ լոյսերէն. 4. ինձատրոճ. ինձինդ.

Séminal, ale, ոչխատել, տե. սերմանական. ինձատատ, ինձել պոյր.

Séminariste, ոչխատրոճ, տբ. աշակերտ կրթանոցի. ինձել ինձատրոճ լոյսերէն.

Semis, ոչխ, տբ. սածատ սերմանց կամ մատաղատատնկ ծառոց. 2. մշակութիւն աճեցուցանելոյ ծառս ի սերմանց. ինձատատրոճ. 3.

վերջատասներորդ մասն. օն ալ ընչնեը. 3. օն ալ ընչնեը հիսուն։

Seiziemement, ադ. երկրորդ անգամ. ըն ալ ընչնեը։

Séjour, ան. բնակութիւն. 2. կայանք. բնակարան. դադար. օթեւան. 3. կալն. օրուրմա. ատկն օրմա. 2. ներման. ընծաք. 3. պատրմա. խալմա։

Séjourné, ée, ած. հանգուցեալ. բանտըլանմըշ։

Séjourner, ան. բնակիլ. ագանիլ. 2. կալ. ձգալ. դադարիլ. ատկն օրմաք. օթեւանել. ընծաք. 2. պատրմաք. խալմաք։

Sel, ան. աղ. 2. համ. աղ. Հանձար. խնամտութիւն. խոհ. 3. փոփ. նիստ-ինք. ֆիլոսոֆի։

Sélam, ան. ող, ածկ. փունջ

Sélan, ան. սիրոյ. փունջ ծաղկանց որ կապմեն նշանագիրս. ան. պէրնիկ։

Sélénite, ան. լուսնագիր. հաճ'ըրն գոյներ։

Séléniteux, euse, ած. լուսնային. հաճ'ըրն գոյներ ունեցող. հաճ'ըրն գոյներ ունեցող վոգի։

Sélénographie, ան. լուսնագրութիւն. գոյներ ունեցող վոգիներ։

Sélénographique, ած. լուսնագրական. մանուածոյ պայմանի։

Selle, ան. աթոռակ. 2. թամբ. 3. կղկղանք. ամաժանդ. խոխոջ. 2. նստիր. 3. ան.

Courir une ou deux selles, երթալ առ հանդակաւ օթեւան մի կամ երկուս. ատր նոյնոր նէ պէնդիլ կիլինի։

Aller à la —, երթալ ի ձեմիդ. ձեմ գալ կիլինի։

Seller, ան. ն. թամբել. նստիր նոյնել։

Se —, յ. խոսանալ. պնդանալ (հողոյ). (ըսօքոսի) եռանիլ։

Sellerie, ան. թամբարան. 2. գործածք թամբի. առպազինք. նստիր ածելոյ. նստիր. 2. նստիրի նոյնոր նորոշ կիլի։

Sellette, ան. աթոռակ ամաստանանելոց. 2. առափ աւելակոց կօշիի. պոհոլը նոյնիլ նոյնիլ. 3. պոհոլ ֆըրլոլորը նոյնոսոսա։

Tenir qn. sur la —, ընդունկար կամ բանդամ հարցանել զոք. պէրնիկ նէ ասոնոր նոյնոր նէ ըսէ կեղ ոգրմաք։

Sellier, ան. թամբագործ. նստիրի. ոգրմաք։

Selon, ընծ. նման. կօրէ։

— կամ C'est —, բան հանգամանաց. զպատահարաց կան կախեալ. օրոր իմ'ոգի հաւ կօրէ պէր։

Semailles, ընծ. յառմանելն. ցան. 2. առրմանիք. հարաւունք. 3. ժամանակ առրմանելոյ. նոյնք. 2. նոյնիլ ըսթոսի. 3. նոյն վոգիը։

Semaine, ընծ. շաբաթ. եւթներորդ. եօթնեակ. 3. շաբաթ ամուսնացեալ. շաբաթական աշխատութիւն. 3. շաբաթական վարձք. շաբաթ կեայ. հոգիս. 2. հոգիս նէօգրնիլ. պէր հոգիսոսի նէ. 3. հոգիսոսի։

La — des trois jeudis, ած երբեք. սուտ։

Semainier, ընծ. շաբաթաւոր. հոգիս նէօգրնիլ։

Sémaphore, ան. նշանաբարձ հետագիր ի ծովեզերս. պէնիկ. ոգրմաք նէվ ըսէկրնոգ ոգրմաք։

Semblable, ած. նման. նոյնպիսի. հանգոյն. 2. հաւասար (երեքանկիւն).

ցիչ. խռովարար. խռովա-
րար. ապ. ֆիլինգիտար. ֆի-
ապար էբէրտան:

Sédition, ապիտիօն, էֆ. ապստամբութիւն. խռով. ապիլէփ. զօրագլուխ:

Séducteur, trice, ապի-փիչօր, ուր. եւ էֆ. մոլորեցուցիչ. հրապու-րիչ. ապականիչ. պոլտան էբէրբիչը. այորդիչը. պօ-զատաս:

Séduction, ապիփ-ուիօն, էֆ. մոլորեցուցանելն. հրապու-րանք. հրապոյրք. պոլտան էբէրմա. էրվա. ճապլիկն:

Séduire, ապիփ-իր, ն. մո-լորեցուցանել. հրապուրել. 2. յանկուցանել. յափշտա-կել. պոլտան էբէրմաֆ. այորնմաֆ. 2. փոլկնէ ճիլգ ֆլնիլ:

Séduisant, ante, ապիփ-իզան, այր, ած. մոլորեցու-ցիչ. հրապուրիչ. պոլտան էբէրբիչ. այորդիչը. ճապլիկ:

Ségment, ապիմն, ուր. կապ կամ անջրպետ հատած ծի բալորակի. փայէրէ ֆըլնա-ուընդն ուրատը:

Ségrairie, ապէ-էր-է, էֆ. անասուն հատարակաց. ֆը-շնիրէ էապօտ օրնափըտա օրման:

Ségrais, ապէ-է, ուր. ան-ասուն ատոշգի կամ ատան-ձինն հատանելի. այբընմըշ օրման:

Ségrégation, ապէ-էիսիօն, էֆ. բաժանուածն. անջատուածն. այբրմա:

Seiche, պ. Sèche.

Seigle, ապէլը, ուր. հա-ճար. ըվարտ:

Seigneur, ապէնէօր, ուր. աէր. աւագ. պետ. 2. Ի-կրատէր. կալուածատէր. հողակալ. 3. Աստուած. Տէր. էֆէնտի. ագա. փր. 2. փա-ւթ ատհիպէ. գնիֆնտար: փա-ւթտար. 3. Ալլահ. էսէ-պտ:

Notre-Seigneur, Տէրն մեր. Յիսուս Քրիստոս. էսա ֆէ-ֆէնտիդը:

Le grand-Seigneur, Թա-գաւորն Օսմանեան պետու-թեան. ատալէնտէ ալէ Օսման:

Seigneuriage, ապէնէօ-էյաժ, ուր. արքունի շահ կամ հաս ի դրամահատու-թենէ. ապէփէ պատճափան մո՛ւը փրէյէ օլան փարտ էտէօտ ֆէլէէր:

Seigneurial, ale, ապէնէօ-էյալ, ած. հողատէրական. հողատէրական. տիրական. փա-լէփտարէ. պէնէփտարա, ա-զատ մահատաս:

Seigneurie, ապէնէօր-է, էֆ. իշխանութիւն հողատէրա-կան. 2. հողակալութիւն. կալուածք. 3. ժողով աւա-գանեաց ընկերհաշուութեան ի ենիտասցաց. ֆ. տէրու-թիւն. աւագութիւն. պատ-տուանութիւն իւր. պէնէփտար հը-փէ-ֆէնիւ. 2. պէնէփտարլըէֆ. մալէֆեանք. փ-լ. 3. պէնէ-պէփ ճի-ճի-բի-նօփ բիճ-ալ փի-պտար ճը՛ըէնէ. 4. հա-զրեհինէրէ:

Seime, ապմ, էֆ. ճերպքուած ամբաւկի. ան ընբնազը ըմ-ըազը:

Sein, ապէն, ուր. ծոց. գոգ. լանջք. 2. ատինք. 3. արգանդ. ծոց. 4. մէջ. միջավայր. գոգ. 5. ափրա. հոգի. 6. ծոց. խորշ (ծովու). փօյն. ֆա-ճախ. ֆէօֆա. 2. ճէմ. 3. բահմ. 4. էչ. օրդա. 5. էչ-բէփ. պէրա-ն. 6. փէօրֆէդ:

Seine, ապէն, էֆ. ապգ ինչ ուռկանի. ալէբ ֆնորչ ապ. ֆնօր:

Seing, ապէ, ուր. ձեռնա-գիր. գրաշմ. ձեռնագրեալ անուն ուրուք. իմզա:

Seizaine, ապիզէն, էֆ. չուան պատատի քերանց. էչ-փ պոլշայոճափ էֆ:

Seize, ապէզ, ած. վեշտա-սան. 2. վեշտասաներորդ. ծն ալ ֆը. 2. ծն ալ ֆըընճը:

Seizième, ապէզիէմ, ած. եւ ֆօյ. վեշտասաներորդ. 2.

ման, ած. ի ծածուկ. գաղտուկ. ինքնին:

Sécréter, ած-ական, ն. գաղտուցանել, բաժանել (գհիւթս մարմնոյ). (ինքն իրմէ-նորը) այբսմել, իսկնմանէն ինմէ:

Sécréteur, տ. Sécrétoire.

Sécrétion, ած-ական, էթ. անջատումն հիւթոց մարմնոյ (յիւրմանց գործարանն). 2. կղկղանք. ամաժանդք. ինքն ախտաինորընէն ածնոտ խեղճ-նին այրելմամբ. 3. վիճաբանութիւն ընդհանրապէս. նեղմտութիւն:

Sécrétoire, ած-ական, ած. (գործարան) գաղտուցիչ հիւթոց մարմնոյ. ինքն իրմէ-նորը այբսող:

Sectaire, ածական, ած. աղանդաւոր. ճըշմարտասէր:

Sectateur, ածականեայ, ած. աշակերտ. արբանեակ. հետևող. գործիչ:

Secte, ածական, էթ. հերձուած. աղանդ. կարգ. հետևութիւն. ոգևոյն. գործիչ. ճշմարտասէր:

Faire —, յօժարութեան կարծիս լինել. պատիւ չնախամտիլ այնմ:

Secteur, ածական, ած. հատած բաղդատակի. 2. կազմակեր համեմատութեան. հայելիսայաստուածեան. 3. է՛ն նուազ տարած պէս պէս:

Section, ածումն, էթ. հատուած. հատած. բաժանուած. բաժին. տեսակ. տեսակ. ճամբայ. մասն:

Sectionnaire, ածումնական, ած. բնակիչ շրջանի իրիք. 2. աղանդաւոր. 3. հաղորդ. ընկեր. անդամ. պէր համալրեցեալ աստին այնմ. 2. ճըշմարտասէր. ճ. հետևակատար. ազգ:

Séculaire, ածական, ած. դարու. հարիւրամեայ. ասրի. հին-գ հնութեամբ:

Année —, յետին տարի դարու սիրոյ. հին-գ ածնեալ տարի ասն հնութեամբ:

Sécularisation, ածումն-ական, էթ. վանեալ ի կարգ աշխարհական քահանայից. բահիկ օրմոյն փեղեխ ընդունիլ պետական իշխանութեան:

Séculariser, ածումն-ական, ն. դարձնել ի կարգս աշխարհական քահանայից. աշխարհական գործել. բահիկ օրմոյն փեղեխ ընդունիլ պետական իշխանութեան:

Sécularité, ածումն-ական, էթ. աշխարհական իշխանութիւն եկեղեցւոյ իրիք (ի կալուածս իր). պէր փեխ-ինին (փեղեխ ին-ական փեղեխ) պետականին հաստատեալ:

Séculier, ère, ածական, ած. աշխարհական. աշխարհիկ. 2. աշխարհային. պետական. ամուսնական օրմոյն. բահիկ օրմոյն. 3. պետական:

Séculièrement, ածական-ապէս, տ. ըստ աշխարհի. պետականաբար:

Sécurité, ածական, էթ. անկասկածութիւն. յարատևութիւն. վստահութիւն. համարձակութիւն մտաց. խիղճ. ջերմեռանդութիւն. ներքին բահանայութիւն:

Sedan, ապատ, ած. անգամ նեռան ատուի. ածական քաղաք:

Sédanoise, տ. Parisienne.

Sédatif, ive, ածական, էն, ած. (գեղ) յանձուցիչ, ամոքիչ յուզից. ապրեալ պինպիճ, ինքնին խրճիթ (իլաճ):

Sédentaire, ածական, ած. նստակաս. նստող. ապրուրդ. 2. հանդարտասէր. հանգստասէր. ծայրատ ի տեղւոջ ուրիք. օթևանական. խվիճ պատրաստ. 2. պէր իրիրպէ ճարտարութիւ:

Sédiment, ածական, ած. մրուր. սիկ. ինարհան:

Séditieusement, ածական-ապէս, տ. ապստամբելոյս ազգաց պայմանաւ. գրգռելով. ճնշապատ ինէճիրպէ ինարդ էնէ:

Séditieux, euse, ածական, էտ, ած. ապստամբ. ամաճակ. ապստամբելոյս

ը֊ըմաղ, ած. երկրորդական պատմական. առընթեր. ածանցեր։

Seconde, ը֊ըկոյտ, էթ. երկրորդ դաս. 2. մանրերկրորդ. վայրկենի վայրկենի կամ աստիճանի. (ժէոմետրիա) էտինճէ ը֊ընդ. 2. ածանց։

Secondement, ը֊ըկոյտը֊ըմաղ, ած. երկրորդ անգամ. էտինճէ. ածանցեր։

Seconder, ը֊ըկոյտել, ն. օգնել. ձեռնտու, նպաստամատույց լինել. խորհրդ կինդէ. ֆօլոյլումաֆ։

Secondines, ը֊ըկոյտին, էթ. յ֊. աւելորդք արգանդի յետ ծնընդեան. ապտ նորածին մանկան. ժէլինճի. կը։

Secouement, ած. Secoûment.

Secouer, ը֊ըֆտա֊ել, ն. ճօճափել. ցնցել. շարժել. 2. ատանջել. 3. լծընկէց լինել. վատրանջել. ճափել գանձն. ը֊ըլէմէ. 2. խղճյքն վէրմէ. 3. ը֊ըլէկ֊ղէրինօքեն ազմաֆ։

— la tête, չառնուլ յանձն. 2. ծաղր առնել. ֆօպօ֊լ կինդէ. 2. գէհէկէնէ։

— les oreilles, չգրել ինչ. ապհամարհել. ծաղր առնել. պէր ղէյ էէրինէ ֆօմաֆ. գէհէկէնէ։

Se —, յ. ճօճափել գանձն. շարժել. ը֊ըլէինէ. ինէէրէնէ. էբ֊ըզ֊ըմաֆ։

Secoûment, ը֊ըֆտա֊մաղ, ած. ճօճափաւմն. ցաւնց. ցընցաւմն. ը֊ըլէմէ։

Secourable, ը֊ըֆտա֊տալը֊, ած. օգնչ. ձեռնտու. 2. օգնելի. որուամ մարթ է ի ճիկաւնա հատանել. խորքմ կինդէ ը֊ընդ. խորքմնը. 2. խորքմ օլտնատ։

Secourir, ը֊ըֆտա֊էլ, ն. օգնել. խորքմ կինդէ։

Secours, ը֊ըֆտա֊, ած. օգնականութիւն. 2. օգնական ուկեղբցի. 3. օգնական գունդ. խորքմ. 2. պատ էէլէնէն խորքմնը էէլէ֊ը֊էէ 3. էմտատ ատէրէ։

Secousse, ը֊ըֆտա֊, էթ. ճօճափաւմն. ցնցուղ. շարժուն. ատատնուիթիւն. 2. հարուած. զնատ. վիճաբ. ը֊էլէմէ. ատրամա. ատրըզլըզ. 3. ղէվել. էէրէր. ֆէլէտէրի. ատաֆէրի։

Secret, ète, ը֊ըֆ֊ը, էթ։ ած. ծածուկ. գաղտնի. 2. խորհրդապահ. ծածկամիտ. լեզլէ. 3. ը֊ըրր ատէլայըճը։ —, ած. գաղտնիք. ծածուկ խորհուրդք. 2. խորհրդապահութիւն. 3. հնարք. գաղտնիք. 4. ապհէատ. ծածուկ խորշ (ի բանտի). ը֊ըրր. էորթ. 2. ը֊ըրր ատէլատ. 3. ատատ֊լ. էօլ. ը֊ըրր. 4. (ղը֊ընդատ) լեզլէ էնէր։

Être du — կամ dans le —, լինել ի միջոց խորհրդեան. հաղորդ լինել ծածուկ խորհըրդեան. ժէ֊լէատէն օլմաֆ. ը֊ըրր էլհաֆ օլմաֆ։

Avoir le — de qn., գիտել զծածուկ խուրհուրդս ուրուք. պէրիտինէն ը֊ըրրընը պէլմէ֊։

En —, ած. ի ծածուկ. լեզլէ֊ցճ֊։

Secrétaire, ը֊ըֆ֊էքէ֊, ած. քարտուղար. ատենադպիր. թղթադպիր. 2. գրատեղան. 3. անգղ ինչ Ա֊մերիկեայ. ը֊ըրր էէ֊ոլնէպէ. 2. էտլընտանէ. 3. պէր ը֊օյ ատ պատա ֆատ֊ը֊։

Secrétairerie, ը֊ըֆ֊էքէ֊ը֊ըմ֊, էթ. գիւան, տեղի քարտուղարաց (կառավարչ ուրուք). ը֊ըրր էէ֊ոլնէպէ օտը֊ը, ֆ֊ոլէմէ։

Secrétariat, ը֊ըֆ֊էքատ֊, ած. քարտուղարութիւն. գիտանադպրութիւն. 2. գիւան քարտուղարի. ը֊ըրր էէ֊ոլնէպէլէ֊. 2. ը֊ըրր էէ֊ոլնէպէ օտը֊ը։

Secrète, ը֊ըֆ֊էթ, էթ. անձայն ազօթք ի պատարագի. լիռ֊ը֊էատ ը֊էատէ պատ֊։

Secrètement, ը֊ըֆ֊էթը֊

ձանձիր. գ-ր-ր-. 2. խըր-. պոպոռ. 3. գ-ր-ր-. պոյռ-ը. փ-ղ-ն-ի-ղ. օ-ն-ղ-ը:
Argent —, պատրաստական արծաթ. հողըր, էլէկ-ն ոչխ:
Messe sèche, չոր պատարագ. պատարագ առանց քահանայապարծուհեան. ն-ի-փ- ի-ն էլ-էյէրէ- ոչօյ-ն-ի-ն լ-ի-ն-ր-ի-:
—, ած. չորուհի-ն. ցամաքուհի-ն. 2. խար. յարդ. գ-ր-ր-ղ-ի-. 2. գ-ր-ր- օ-. ա-ն:
Être à —, առանկ, չքաւոր լինել. փ-ղ ի-ն-ի-ն-ի- օ-ն-ր-ի-:
Sa bourse est à —, գաւարկ է քսակն. չիք ինչ նորա արծաթ. փ-ի-ի ոլ գ-ր. ոչ-ի- ի-չ գ-ր:
Mettre à —, ցամաքցուցանել. 2. առանկացուցանել. գ-ր-ի-ն-ի. 2. գ-ր-գ-ր-ի-ի-ի-:
Aller à —, նաւարկիլ հողմով առանց առագաստի. ր-ի-չ-ի-ր էլ էլէ-ն-ի-ն լ-ի-ն-ի:
Boir —, քամ, առագաստ ըմպել. էյէ էչէ. ա-ի- չ-ր-ղ էչէ:
Répondre —, խաւսիլ, չինականապղծել տալ պատասխանի. ի-ր-ի-ղ-ի- ն-ի-ի- ն-ի-ի-:
Tout —, ձ. միայն. լոկ. ի-ղ-ը-ղ:
Sécable, ոչ-գ-ղ-, ած. բաժանելի. հատանելի. ա-ղ-ղ-ի. պ-ի-ղ-ի-ր:
Sécante, ոչ-գ-ի-, էգ. հատանող. հատիչ գիծ. ի-ռ-ի- գ-ռ-ի:
Sèche, ոչ, էգ. սիպէ. լոք. ձուկն ինչ. ոչ-պ-, գ-ր-չ-ի-ղ պ-ղ-ղ-:
Sèchement, ոչ-ղ-ո-, ձ. յանկարծին առղաւ. ցամաքուհեամբ. 2. առանց գարդուց. անպաճոյճս. 3. խըս-

տիւ. գ-ր- ի-ր-ի. գ-ր-ր-ճ-. 2. ա-ղ-ճ-. գ-ր-ր- պիր ի-ի-ղ լ-ի. 3. ի-ի-ղ-ի-:
Sécher, ոչ-ի, ն. ցամաքեցուցանել. գ-ա-ց-ա-ն-ի. չորացուցանել. չորացուցանել. գ-ր-ի-ո-ի:
—, ի. գ-ա-ն-ա-ի. չորանալ. գ-ր-ր-ո-ի:
— d'ennui, } հիւծել. ծիւ-
— sur pied, } րել ծնգալ. հաշել եւ մաշել. ի-ր-ի-ի ն-ի-ղ-ի-ն-ի-. ի-ր-ի-ի գ-ր-ր-ո-ի:
Sécheresse, ոչ-ի-ո-, էգ. ցամաքուհի-ն. չորուհի-ն. 2. երաշտուհի-ն. 3. չինականուհի-ն. խաւսուհի-ն. ձ-ն-զ-ր-գ-ուհի-ն. ցամաքուհի-ն. 5. ցրտուհի-ն, ցամաքուհի-ն (յաւսուածպաշտուհեան). գ-ր-ր-ո-ի. 2. գ-ր-ր-ի-ի-ի. ի-ռ-ո-ր ի-ի-ի-ի-ի-ի. 3. ի-ր-ի-ի-ի-ի. գ-ղ-ի-ի-ի. 4. գ-ի-ղ-ի-ի-ի. գ-ր-ր-ի-ի-ի. 5. (ի-պ-ի-ի-ի-) ա-ո-ո-, ի-ի-ի-ի:
Séchoir, ոչ-ի-ո-, ած. տախտակ կամ տեղի չորացուցանելոյ. գ-ր-ր-ի-ի-ի-ի-ի. ի-ռ-ի-ի:
Second, onde, ե-ի-ի, ի-ի-, ած. երկրորդ. 2. այլ. 3. երկրորդ գաւխկան. ի-ի-ն-ի-ի. 2. ի-ի-ի-. 3. ի-ի-ն-ի-ի գ-ռ:
Sans —, անկշիռ. անգաւգաւկան. ի-ն-ի-ն-ի- ի-ի:
En —, յերկրորդուս անգամ կամ առաիճանի. իրրեւ օգնական. ի-ի-ն-ի-ի ի-ր-ի- ի-ի-ի- ի-ի-ի-ի-ի-. ի-ի-ր-ի ի-ի-:
—, ած. երկրորդ. ընկեր. օգնական. անգաւգաւկ. 2. օժանդակ ի վերնամարտուհեան. ի-ի-ն-ի-ի. ա-ի-ի-ի-ի-ի. ի-ի-ի-ի-ի. վ-ի-ի-ի. 2. գ-ի-ի-ի-ի-ի-ի-ի-ի-ի-ի-ի-ի-ի-:
Secondaire, ե-ի-ի-ի-ի-, ած. երկրորդական. վերադիր. յաւելուածոյ. ա-ի-ի. գ-ի-ի-ի-ի-ի:
Secondairement, ե-ի-ի-ի-

խղճամտութիւն. 2. անչափ ճշդրտութիւն. տարապայմանաց զգուշութիւն. 3. կասկած. տարակոյս. ինծանիլ ինչ փլատակը. ֆոթոնները. 2. փոթ ալօ փիֆֆոն. 3. չի-պհի. ֆի-ֆի-ոն:

Scrupuleusement, ադ-ի-քիւ-լէօզ-ման, ած. խնդիւ եւ խղճիւ. մեծաւ անձկութեամբ խղճի մտաց. խղճամտութեամբ. 2. անհնարին ճշդրտութեամբ. ինծանիլ ընտրուած էնք. 2. զոյնի ընդգծայնի-ա էնք:

Scrupuleux, euse, ադ-ի-քիւ-լէօ, էօզ, ած. խղճամիտ. խղճամտիտ. կարի կասկածոտ. անչափ երկիւղած. 2. կարի զգոյշ. փոթ պիմնէլի. ֆոթոնները. 3. ալօ փիֆֆոն ընփնի:

Scrutateur, ադ-ի-պա-տէօռ, ած. քննիչ. հետազօտիչ. խուզարկու. 2. մկայ ընտրութեան. քննիչ քուէից. ընտիր ընտրեալ. ածուղիսը. փէշի. 2. ֆա-րա ճ-ճոյնիչի:

Scruter, ադ-ի-պէ, ն. հետազօտել. քննել ի խորի. խուզել. ընտիր, փէշի ընդնէ:

Scrutin, ադ-ի-պէն, ած. մի-ճակարկութիւն. քուէարկութիւն. ֆոթոս ալմա. ֆոթոս:

Scubac, ադ-պաֆ, ած. քրքմօդի. պիֆրան բոփըը:

Sculpter, ադ-լըպ, ն. քանդակել. դրօշել. օյմաֆ. ֆոլիմ-ի-ուլըֆ ընդնէ:

Sculpteur, ադ-լըպ-էօռ, ած. դրօշող. քանդակագործ. օյմաճը. ֆոլիմ-ի-ոռ:

Sculpture, ադ-լըպ-ուռ, էֆ. դրօշագործութիւն. քանդակագործութիւն. 2. քանդ. քանդակ. դրօշուած. օյմաճըլըֆ. 2. օյմա. ֆոլիմ իլի:

Scurrile, ադ-ուռ-իլ, ած. խնդակատակութեան. ալլաֆ չաֆա մոֆա-լիօնփն:

Scurrilité, ադ-ուռ-իլ-իթ, էֆ. խնդակատակութիւն. ծաղրաւիցն լինիլ. չաֆա ալլաֆ-լըղը. մախաթալըֆ:

Scytale, ադ-թալ, էֆ. ցպագրութիւն. գլանադիր. նըպ-աղ ատրըլը չիրփվըրի ընդրնէ ի-պիրինէ ֆոպըմըն ինդլի ադ-ֆնա-պ:

Se, ադ, պէր. զանձն. զինքն. 2. անձին. 3. զանձինս. 4. անձանց. 5. զմիմեանս. 6. միմեանց. փէնփինդ. 2. փէնփինէ. 3. փէնփիլիրինդ. 4. փէնփիլիրինէ. 5. պէրի պէրլիրինէ. 6. պէրի պէրլիրինէ:

Séance, ադ-ան, էֆ. ատեան. իրաւունք նստելոյ ի ժողովի աւրնէ. 2. ժողով. գումարուած. նիստ. 3. նստելն. դնգրանք. հա՛փը ինճա-ադի. ինճիւ-ափ իւրի օլմա. 2. ինճիս. լօռճա. 3. օրնա-լմա. ինլդա-լիյնի:

— tenante, յընդ-ադա ժողովոյն. ինճիս ադ-ընփա:

Séant, ադ-ան, որ նստի, դումարի. նստօղ. օրնա-լան. ճալիս. ի-փի:

—, ած. նստելի յանկողնի. փէօլի-փէ օրնա-լմա:

Séant, ante, ադ-ան, անք, ած. պատշաճ. վայելուչ. ի-նա-ափ. նա-փըլըր:

Seau, ած, ած. դոյլ. փօվա:

Sébacé, ée, ադ-պա-ֆէ, ած. ճարպական. լիրպին նա-ղը ած-ո-նփա:

Sébeste, ադ-պէսթ, ած. սեաւ փշաւս. ադ-փէ-ոռան ինդնէ:

Sébestier, ադ-պէս-փիէ, ած. սեաւ փշատի (յԵգիպտոս). ադ-փէ-ոռան ագաճը:

Sébile, ադ-պիլ, էֆ. բոլորշի տաշտ (ձաւաւէի). նա-վրլաֆ ինդ-ինդնիփ. չանաֆ:

Sec, sèche, ադ, ադլ, ած. ցամաք. գօս. չոր. տշտուկ (ձաց). 2. վնիս. ապաշնուն. 3. լակ. անպտճոյճ. անզարդ.

–, ար. ազդալասական. դպրոցական. ՀԵՐԵՎԱԿԱՆ:
—, էի. դպրոցական ասուածխօսութիւն. ՀԵՐԵՎԱԿԱՆ ՈՒՍՈՒՑԻՉ Ի՛ՄԻ ԼՍԱՒԼ:

Scolastiquement, ածական, մ. դպրոցական կարգաւ, ձեռվ. ՀԵՐԵՎԱԿԱՆ ՈՒՍՈՒՑԻՉ:

Scoliaste, ածական, ար. մեկնիչ (մատենագրաց նախնեաց). ՀԱՐՈՒՍՏ ՄԵԿՆԻՉ. ՀԱՐՈՒՍՏ:

Scolie, ածական, էի. մեկնութիւն (նախնի մատենագրաց). ՄԵԿՆԵԿՈՒԹԻՒՆ. ՀԱՐՈՒՍՏ. ՄԱՆՐ:

Scolopendre, ածականաձև, էի. օձասանդր. 2. երկնալեզու. ՈՒՌՆԿ ԻՆՉ. ԳԵՂԵՑԻԿ ՈՅՍԵ. ՀՆՉԱՆ. 2. ԱԼԻՔԱՆ ՕՁԱՆ. ԸՍՊՕԼՈՓԵՆԴՐԻՈՆ:

Scombre, ածականաձև, ար. ԹԻՒՆԻԿ. ԽՈՓՐՈՎ ԳԱԼԱՐ:

Scorbut, ածական, ար. ՆԴԱՍԳԱՐՈՒԹԻՒՆ. ԸՍՊՕՐՏԻՆ ԻԼԼՆԻՆԵ:

Scorbutique, ածական, ած. ՆԴԱՍԳԱՐ. 2. ՆԴԱՍԳԱՐԱԿԱՆ. ԸՍՊՕՐՏԻՆԻ ԻԼԼՆԻՆԵ. 2. ԸՍՊՕՐՏԻՆԻ ԻԼԼՆԻՆԵ ՓՈՅԼ:

Scorie, ածական, էի. աղտ, կղկղանք, փրփուր քրայական նիւթից. ՄԱՓԱՆ ԱՅԳԻ, ՓՐՓՈՒՐ ՀԱԼՈՒՆԻ:

Scorification, ածական, էի. գաւառացանելն ի բաց գկղկղանս կամ պարզելն գփրփուր (մետաղաց). ՄԱՓԱՆԷՆ ՀԱՆԱԾԱՅԱՆԵԼ ԱՀՄ. ՄԱՓԱՆ ՀԱՆԱԾԱԼԻՓԻՐՄԱՆ:

Scorificatoire, ածական, ար. ապարանն պարզելոյ գփրփուր (մետաղաց). ՄԱՓԱՆ ՀԱՆԱԾԱԼԻՓԻՐՄԱՆ (ԱՄԱՆԸ):

Scorifier, ածական, ն. ՀԱՆԵԼ Ի ՓՐՓՈՒՐ. Ի ԲԱՑ ԳԱՒԱՌԱՑԱՆԵԼ, ՊԱՐԶԵԼ ԳԿԵՂԿՂԱՆՍ (ՄԵՏԱՂԱՑ). ՄԱՓԱՆ ՀԱՆԱԾԱԼԻՉ. ՄԱՓԱՆԻՆ ՀԱՆԱԾԱՅԻՆ ԱՅԳԻՄԱՆ:

Scorpioïde, ածականաձև, էի. կարճաձեւ. ՈՒՌՆԿ ԻՆՉ ՊՂՊՋԱԿ Ի ՁԵՒ ԱԳՌԱՎ ԿԱՐԾԻ ԻՄԵ. ՊԷՐ ՆԵՒ ՓԻՉԱՆ:

Scorpiojelle, ածականաձև, էի. ԵՌԱԳ ԿԱՐՃԻ. ԱՓՐԱԳԱԾ:

Scorpion, ածական, ար. ԿԱՐԻՃ. 2. ԿԱՐԻՃ ԱՒԱԶԱՂԱՒՈՒՆ. ԱՓՐԱԳԱԾ. 2. ԱՓՐԱԳԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԱՆ:

Scorsonère, ածական, էի. գարշապուրակ. ՈՒՌՆԿ ԻՆՉ ՍԵՒԱԿԵԳՈՒԿ ԱՐՄԱՒՈՎ. ԸՍՊՕՐՏԱՆԱՆ:

Scotie, ածական, էի. փորագիր խաղողի տեսակ. ՓՇՐԱԴ ՆԱՊԱՍԵՒԱԿ ՕՅՍԱԾ:

Scribe, ածական, ար. դպիր (առ Հրեայս). 2. դպիր. գրիչ. ԲԱՀԱՊԱՀ ՓԱՐՈՂ ՀԱՍԱՐԱԿԻ. 3. ԽՕՐՀՐԴԱԿ:

Scripteur, ածական, ար. ԿՈՆԴԱԿԱԳԻՐ. ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՌԱԳՐՈՒԹԻՒՆ ՈՒՆՈՂ:

Scrofulaire, ածական, էի. ՈՒՌՆԿ ԻՆՉ ՓՈՂՈՒՆԻՉ ԽՈՒԼԻ. ԱՐՅԱՒՈՒՆ ՈՂԻ:

Scrofules, ածական, էի. յԱ. ԽՈՂՈՒՆԱՆՁ. ԽՈՒԼ. ԱՐՅԱՒՈՒՆ:

Scrofuleux, euse, ածական, ած. ԱԽՏԱՑԵԱԼ ԳԽՈՂՈՒՆԱՆՁ. ԽՈՒԼԱՊԱՐ. 2. ԽՈՒԼԱԿԱՆ. ԽՈՒԼԱՒՈՐ. ԱՐՅԱՒՈՒՆ. ԱՐՅԱՒՈՒՆ ԻՆՉ ՀԱՒԱՍԱՐ ՈՒՆՈՂ. 2. ԱՐՅԱՒՈՒՆ (ՓՈՂՈՒՆՔԸ). ԱՐՅԱՒՈՒՅՍ ՓՈՅԼ:

Scrotocèle, ածական, էի. փոշանկութիւն. ՓՈՂՈՂԱՆԻ:

Scroton, ածական, ի ար.

Scrotum, ածական, յ պարկ երկուարեաց. ՓՈՇԻ. ԽՈՅԻ ՅՕՐՈՒԱԾ:

Scrupule, ածական, էի. ար. կուռ. խիճ. չափ ինչ. 2. թաւթափի տեսակ. կարի մանր մասն վայրկենի. ՀԱՏԻՐԱԿ. ՓՆՈՒ. 2. պիր ԼՈՀՈՒՄ:

Scrupule, ածական, ար. տասնապատ, անձկութիւն խղճի մտաց. խէճ մտացն խղճի.

(ձիշ) զսակ, ապդիք. զսակական. պատ փոմորը ապրըածաս փայիր. 2. պատ (փոմորը):

Scie, ած, էթ. սղոց. 2. սղոց. սղոցաձևակն. փոխիերըրէ. 2. փոխիերրէ պատըղը:

Le trait de la —, ձշան սղոցի. 2. հատած սղոցի. սղոցուած. 3. սղոցածք. փոխիերրէ էերի, ձիշանը. 2. փոխիերրէյէ փոտէ. փոխիերրէյէ ծէ. 3. փոխիերրէ ըօշտ-ըօտշը:

Sciemment, ածամ, ած. գիտուածամբ. գիտէյէ:

Science, ածո, էթ. գիտուածիւն. 2. տէզկուածիւն. գպրուածիւն. ծանօթուածիւն. էշ. 2. գիւնէթէ. վոփոֆիյէլ. ածուըէ:

Scientifique, ածիգիֆիք, ած. գիտնական. գիտնապար. էլի:

Scientifiquement, ածիգիֆիքմա, ած. գիտնաբարուածամբ. գիտուածամբ. գիտնական պայմանաւ. ածիմէ. էլիմէ. վոփոֆիանէ:

Scier, ածէ, ն. սղոցել. 2. հնձել մանգաղաւ. 3. յետս կոյս վարել ֆիակօք. փոխիերրէյէ. 2. գիւնէ. օրոշամէ. 3. ածյո էմէ:

Scierie, ածո, էթ. սղօրիք սղոցելոյ. փոխիերրէյէ ըոխըա փոքիցէ պէյէրմէն:

Scieur, ածօ, ած. սղոցիչ. 2. հնձող. արահաւնձ. փոխիերրէյէն. 3. գիւնէթ. ըընբշանճը:

Scille, ածէ, էթ. մկնասոխ. ապա ածըանը:

Scillitique, ածիլիթիք, ած. հանդերձեալ մկնասոխով. ապա ածըանըյլա ընբրիգիլէնդիչ:

Scinder, ածինթէ, ն. հատանել, խզել (գիանդիրն). (գոճափէյէչ) փոտէ:

Scinque, ածինք, ած. տիտեռն տատին. անատուն ինչ մողիսանման. ածքանքատ:

Scintillant, ante, ածինթիլան, անթ, անթ. շոզաւար. փոզփոզուն. շոզշոզուն. ԹԸԼՓԸԲՅԱՆ. ֆոբԸԼՓոյան:

Scintillation, ածինթիլածիօն, էթ. շոզիւն, փոզփոզումն ատտոզաց. ԹԸԼՓԸԼԸԲԸ ԹԸԼՓԸԲՓոմոԸ. ֆոբԸԼՓոմո:

Scintiller, ածինթիլէ, ն. շոզալ. փոզփոզել. ֆոբԸԼ ֆոբԸԼ ֆոբԼոմոֆ. ԹԸԼՓԸԲՓոմոֆ:

Sciographie, ածօղ—ֆի, էթ. ատուգրագրուածիւն ձևրբին կողման շինուածոց. պինածը էչ էթ—պէ— բոմոֆ:

Scion, ածօղ, էթ. շատաւիղ. ատտ մատատաղ. ֆոբոբթ փոլ ճըղաղ:

Scissile, ածիլ, ած. ճեղքելի. հեռձանելի. ԹոբԸԼԸԲ:

Scission, ածիօղ, էթ. պատատուած. ճեղքուած. 2. երկպառակուածիւն. քաժինք. պԸօԼԹոնֆ. ֆոբԸԼՓո. 2. էՓՓԻԹֆոֆոբԸԼԸֆ. ԼԹֆոֆ:

Scissionnaire, ածիօղնը, ած. երկպառակիչ. պատակատիչ. ԼԹֆոֆՓ. էՓՓԻԹֆոֆոբԸԼԸֆ ԼԸԹոբԸՓ:

Scissure, ածիթո, էթ. ճեղքուած, փորագ (ատկր). ԹոբԸԲ. օյոֆ:

Sciure, ածիո, էթ. սղոցածք. փոխիերրէ ըօշո, ըոԼԸԲ:

Sclérophthalmie, ածԼԹոֆԹիալմի, էթ. կարծրատկան աչացաւ. պիրնէվ ևօշ ածրըա:

Sclérotique, ածԼոֆոթիք, էթ. կարծրամշկ աչացի. ևօշԹո ֆոԼԸն պիր ՓԸրը:

Scolaire, ածօլԹո, ած. գպրոցի. գպրոցական. ծէֆիթոթ:

Scolarité, ածօլոԹիթէ, էթ. **Droit de —**, իրաւունք աշակերտաց, աւանդոցաց համալսարանի. ծէորէոթ ՓոյիրիԼԸրնէն հոֆէը:

Scolastique, ածօլոսթիք, ած. ածոյաստիկեան. գպրոցական. ծէֆիթոթ. ծէորԹոթ:

տեսիլ. մեան արարուածոյ թատերական խաղուց. 6. տեսիլ. երեւոյթ. ինքնրօտ օյսանճաւոր էակ. 2. ինքնրօ ինքնիյնանոնը. 3. ինքնրօ օյսանոս. 4. ինքնրօ ֆինանի. ինքմոլս սինոսոնը. 5. ինքնրօ օյսանոս ֆոսլը. ինքմոլս. 6. ֆէօրնէլ. նոպոսրկն:

Faire une — à qn., պարոսս խաթաւի լինել. յարձակիլ սոսոսիկ բանիւք ի վերայ ուրուք. չէրփեկիլ սէօզէրբէնէ-պէրբինէրէ-րի-ձէ:

Scénique, սինիք, ած. թատերական. գուսանական. տեսարանական. ինքմոլոյի. ինքնրօ (օյսանոս):

Scénographie, սինօգ-ֆի, էֆ. տեսլապրուեթիւն. թատերական նկարչուեթիւն. 2. սոսուերպիր. ծրագիր. է՛լմի ձրօյկն. 2. նոսվէր. սոս-րկն:

Scénographique, սինօգ-ֆիք, ած. տեսլագրական. է՛լմի ձրօյկնէ պոյէր:

Scénopégies, սինօփէ-ժի, էֆ. յ. ասան տաղաւարաւհատրաց. ֆոմբէ պոյրոմը:

Scepticisme, սէֆ-փի-սիզմ, ար. սկեպտականուեթիւն. վարդապետուեթիւն ար ուսուցանէ զամենայն իրաց երկմիտս լինել. յերկուանդուեթիւն. երկբայանք. չէփէլեր ձեղհեպէ. հեր չէյ ի-պէրինէ չի-ոհէլէնոնէ:

Sceptique, սէֆ-փիք, ած. սկեպտիկեան (փիղիսոփոս). երկբայօղ. յերկուանող. կասկածոս. չէփէք. հեր չէյ ի-պէրինէ չի-ոհէլէնէն:

Sceptre, սէֆ-ը, ար. ցուպ արքունի. գաւազան իշխանուեթեան. 2. թագաւորուեթիւն. պչխաւորուեթիւն. սոս. ինօփոս. 2. փոպիլհլըֆ. ի-սինի-նլէ-փ:

Schabraque, շ-պո-ֆ, էֆ. տապչակ (երիւարի). պըչէյէ. հալ:

Schah, շ, ար. արքայ պարսից. շահ:

Schako, պ. Shako.

Schall, պ. Châle.

Scheik, շէյխ, ար. առաջնորդ. ցեղապետ (Արաբացւոց). իշխան. շէյխ:

Schelling, շ̊ելին, ար. շիլլինգ. արծաթեայ դահեկան ինչ Անգղիացւոց. 2. լուսոյ ինչ (ի Գերմանիա). շէլին. պէշ պոս-լոս ֆոս-րոս-շլոս ինձէլէշ սֆչէս. 2. պիր նէվ պոփըր սֆչէ:

Schène, սֆէն, ար. եգիպտական վոտաւան, մզոն. ֆոսֆ Մ̊ըր ֆիչէ:

Schérif, պ. Shérif.

Schismatique, շիզմ-փիք, ած. հերձաւածական. 2. հերձաւածող. իրիչլա ֆի-ինի-նլէֆ. 2. ֆի-ինիչիլ:

Schisme, շիզմ, ար. հերձաւած. իրինլա. իրինիֆ-ֆըչլըֆ:

Schiste, շիսթ, ար. թերթաքար. ֆոսէրոֆ ֆոսէրոֆ ֆորըլոն ինոչ:

Schisteux, euse, շիսթէօ, ֆօչ, ած. թերթաձեւ. ֆոսէրոֆ ֆոսէրոֆ ֆորըլոն (ինոչ):

Schlague, շլա՛ֆ, էֆ. գաւազան զինուորաց (ի Գերմանիա). նէֆէրէ սոբ-լոն պոյոֆ:

Schlich, շլիչ, ար. մետաղ պատրաստեալ ի ձուլիլ. երիհէյէ, փէօփէյէ հոպըլոնմըշ մոփէն:

Schnapan, պ. Schenapan.

Scholaire..., պ. Scolaire.

Sciage, սիա՛ժ, ար. սղոցելն. փէոհէրրէլէմֆ:

Sciatérique, սիոպէ-րիք, ած. Cadran —, սոուերպան ժամացոյց արեգական. իի-նէչ սոս-ֆը:

Sciatique, սիոպիք, էֆ. սպդերցաւ. ըրֆ ի-ն նէսս վէճոս-ը. պոս-փ պոմորը սպրը-ը:

—, ած. սպդերցաւի. 2.

ն. գայթակղեցուցանել. կիս-նահա սէպէկ օլմաք. ֆէնա խպրեի վէրմէք։
Se —, ն. գայթակղել. կիսնահա փիւլմէք. ֆէնա խպրեի ալմաք։
Scander, սքօղոփ, ն. չափել, քննել զչափս կամ զսիւզութայս ատիքրոնից. ըէր ըհաֆիի ճէնիք։
Scansion, սքօղոիօղ, ի֊. չափերն զսիւզութայս, զչափս ատիքրոնից. ըէր ըհաֆիի ճէնիք։
Scaphandre, սքօֆղոդր—ը, ա֊. զգեստս լողալոյ. խուղի բա—պաս։
Scapulaire, սքօպիւ—լէ—, ա֊. հոլանի հանդերձ ինչ կրօնաւորաց ամանց. 2. հանդերձ Սրբոյ կուսին կարմրագայ. խօնթէն ապրպան ասըլը ալըր նէվ բահիպ բա—պաս։ 2. Ընչիչ պինթիրին իչղիճիներ ասըլան լինպալէ։
—, ած. ուսաց. քամանկի. օմա—պա խոխօպ ապճա ըհոխճա—ապնա պայիր։
Scarabée, սքա—ապէ, ա֊. միջատ, բառատ մաշկաֆիւնե. սէրճ ֆանապը պէօճէ։
Scaramouche, սքա—ա—մա—չ, ա֊. հաւկիտ, խեղկատակ սեւազգեստ. ֆարֆէօչ։
Scare, սքա—, ա֊. ակարտա. խաֆար պալըզը։
Scarificateur, սքա—իֆի—ֆափէօ—, ա֊. ատելի նշտարակաւոր. նէչիճէրլի հաճամըն ֆա—ըհա—ա—. չափմա։
Scarification, սքա—իֆիֆա—սիօղ, ի֊. ցաում. վէտր նշտարակաւ. հաճամըն կինը. խարմա։
Scarifier, սքա—իֆիէ, ն. ցաւել. ճեղքել (զմարմին). հաճամըն կինէ։ խարմաք։
Scariole, սքա—իօլ, ի֊. եղերդ լայնատերեւ. պիր նէվ բաֆիճա։
Scarlatine, սքա—լափին, ած. Fièvre —, ախնգ շաատագոյն. փըղըլ հիմմ։
Scason, սքօպղօղ, ա֊. կատղ ինչ ատիքրոնից (ղատինատղուտց). պիր նէվ (լունին) ֆաափաֆ։
Sceau, ած, ա֊. կնիք. կնքոց. դրոշմ. 2. կնքուած. 3. նշան. դրոշմ. խարան. հա—հի—ր. 4. հա—հի—րլէ—ը. հա—հի—ր պաամ. 5. նիշան. պաամա։ [հի—ր։
Scel, սէլ, ա֊. կնիք. հա—
Scélérat, ate, սէլէ—ա, ափ, ած. ապիրատ. ամօրէն. չարագործ. ժանտ. ապազուբ. հա—ֆանփ. խարամազ. պէրճէմ։
Scélératesse, սէլէ—ափէ—, ի֊. ամօրէնութիւն. եղծուն. ոճիր. ֆէռատ. պէրճէմլըէ. չափավէրն։
Scélite, սէլիթ, ի֊. տանձաքար. ինաան պաճապը չէփլինափ պիր նէվ ըհապ։
Scellé, սէլէ, ա֊. կնիք, դրոշմ (եղեալ ի դատաստանէ). (ամհփէն ըհարֆըն գօնաալմապ) հա—հի—ր։
Scellement, սէլըմմէ, ա֊. հաատատրէն գծապրա (գերաշաց բառմ, կապարաս). (փէվրա կիրճ պէրէփ) ատճառնա խափըլըըրմա, ֆավէլէնէ։
Sceller, սէլէ, ն. կնքել. 2. մատնանշանել, հաատատրէ (բառմ գծապրա գերաշաց յարմա). 3. հաատատրէ. ամրագուցանել. կնքել. 4. ամասկանել. խնամէ ամրափակ. հա—հի—ր ֆօմէֆ. հա—հի—րլէ—մէփ. 2. (պէրէփ ատճառնա ալըըլա) խափըլըըրմաֆ, ֆավէլէնէմէփ. 3. հա—հփէրլէմէփ. ֆավէլէնէմէփ. 4. էյէ ֆափամաֆ. ալըը ալըը ըըֆամաֆ։
Scelleur, սէլէօ—, ա֊. կնքիչ. հա—հի—րլէյիճի։
Scène, սէն, ի֊. տեսարան (ի թատրի). տեսլարան. 2. գարգը տեսլարանի. 3. թատրական խաղ. թատր. տեսիլ. 4. բանագործուածք. թատրական արուեստ. 5.

կշռասմբակ. ասպատնկամոք. ասպատնկա ընթիղկոք. 2. ընտիր վերմոք:

Savonnerie, սավոնըռի, ին. ամառանոց. արուեստանոց ամառի. ասպատնոց. ասպատ փերմոնեկոի:

Savonnette, սավոնետ, ին. անուշահոտ ամառ. փոք ասպատնա. ֆինեան ասպատնա:

Savonneux, euse, սավոնէօ, էօզ, ած. ամառատու. ամառատական. ասպատնկա. ասպատնի:

Savonnier, սավոնիէ, ար. ամառատպարծ. 2. ամառատնի. ասպատնեա. 2. ասպատն ապատը:

Savourement, սավուրման, ար. համակուելի. պատմա:

Savourer, սավուրէ, ն. համակել ախորժելով. 2. վայելել. հոգի երջանկութ պատը պատմա. 2. ախորժն ախորմոք. կերակուր ընդունել:

Savouret, սավուրէ, ար. ատղայիս ասկր ազդեր (երգին). (ուղղորդն) երգչի պատ փերմոյ:

Savoureusement, սավուրէօզման, ած. համով. քաղցրութեամբ. ախորժելով. կերակրատուրութ. հոգի երջանկութ:

Savoureux, euse, սավուրէօ, էօզ, ած. համեղ. քաղցրահամ. ախորժական. կերակրատու. էօզ. կ՚ընէ:

Saxatile, սաքսատիլ. ած. առապարին. քարային. որ պատնի, բուսանի ի մէջ քարանց. ֆոյոլըֆոպ պատնան, պինեան:

Saxifrage, սաքսիֆրաժ, ին. քարբեկ. առնկ ինչ. ընտ կըրան:

—, ած. քարահալ. քարաքեկ (դեղ փամփիլոսի). հատաքի երիփիճի (ինճ):

Sayon, ար. տ. Saie.

Sbire, սպիր, ար. նահապետ. կալանաւորապետ. պատ. ֆավէտ:

Scabellon, սքապելօն, ար. պատառանգան. խարխափ (աշանակաց). պատատմոք. (կատարած) պոյոզը:

Scabieuse, սքապիէօզ, ին. քոտարոյս. առնկ ինչ. հայոզ օձատ:

Scabieux, euse, սքապիէօ, էօզ, ած. քոտակատ. քոտանման. հայոզի. հայատնա:

Scabreux, euse, սքապրէօ, էօզ, ած. դերբուկ. անհարթ. դժուարին. 2. վտանգատպարծ. վիատակար. դժուարին. խոր բը խատրատ. կնճիռ էօքատնը. պարտ. 2. ճոխախնդրատը. կնճիռ:

Scalde, սքալտ, ար. սկանդինաւեան բանաստեղծ. պէր նէվ կոչէր:

Scalène, սքալէն, ած. չհաւասարակողմ (երկքանկիւն). պզլատը նահատակ:

Scalpel, սքալբէլ, ար. կտրոց անդամահատից. ճեքքոհ սոսկաբատ:

Scalper, սքալբէ, ն. մորճատզերծ առնել (գլխանգն). (պոչ կանատըն) փերիճնի պօյճաք:

Scalvine, սքալվին, ին. չհիշ կամ անօճ ի դդմոյ. քատպաքատն երափըմըզ քատ:

Scammonée, սքամոնէ, ին. սակաւճանի. հմորճ. առնկ կամ հոյզ ինչ. ճահճապիչ:

Scandale, սքանտալ, ար. գայթակղութիւն. 2. դժբախտիւն. աղմուկ. չէտ. ֆէնատպիտ. կնճիռ էօքատի. 2. ֆոնըրտը. չմահատ:

Scandaleusement, սքանտալէօզման, ած. գայթակղութեամբ. գայթակղեցուցիչ օրինակաւ. կնճռատ պէչինըճէ ընտրչ էչէ. ֆէնատ էպրէտ էչէ:

Scandaleux, euse, սքանտալէօ, էօզ, ած. գայթակղեցուցիչ կնճռատ պէչինըճէ. ֆէնատ էպրէտ վերճէ:

Scandaliser, սքանտալիզէ,

փրկարար ընտ։ փրկիչ։
Se —, ֆ. պրծանել. զերծանել. մազապուր ճողպարել. 2. փրկել զանձն. ֆուրշա-ի մոֆ. ֆուլմոֆ. 2. ոխլոմբիկ խխիլիշֆ. ֆանըը ֆուրշարմոֆ։
Sauve qui peut, զերծցի որ ձեռնհասն իցէ. ֆուրշա-լոպիլեն ֆուրշա-լոան։
Sauvetage, ազըտութ, ար. զերծուցանելն զվաճառանաւուց ընկղմելոց. պոլմըը ֆրինէն մալլարըը ֆուրշարմա։
Sauveté, ազըտութ, ֆ. յապահովութիւն. զգուշութիւն. ֆրինըֆ։
Sauveur, ազիօ-, ար. պաղատիչ. 2. փրկիչ. ֆուրշիչ. 3. խելօ ֆոփնի. նոճի (Հաչրիֆի ֆոա)։
Sauve-vie, ազ-վի, ֆ. փրկնական ապաւաժի. պէր նիվ ոխոխֆ օղոա։
Savamment, ազամոի, մ. խմաստութեամբ. ալիմանի։
Savane, ազան, ֆ. անտառ. շոճեայց. շոճաստան. 2. պաճարտոս. արտաղայ. (Ամերիկոա) լամ ալըը օրմանը. 2. ֆինիչ կայըր։
Savant, ante, ազոի, ոիր, ած. գիտուն. իմաստուն. 2. հմուտ. ուսեալ. կիրթ. վարժ. ալիմ. օգտաժուչ. 3. վաֆոֆ. պիլիմ։
Savantasse, ազոիտա, ար. չիմաստուն իմաստուն. ասպիտա. իմաստասկ. պիլիմ-լիֆ ֆուալյան։
Savate, ազափ, ֆ. հին մուճակ. 2. հետի ասրհանդակ. ֆոֆի փաղոճ. 3. ասյը։
Traîner la—, լինել ի չքաւորութեան. պի-յի-րի օլմոֆ։
Savaterie, ազափչո-ֆ, ֆ. վաճառատեղի հին մուճակաց. ֆոֆի փաղոճ պաղարը։
Savater, ազափչ., ն. ապակալանել (զգարծ ինչ). (պիր շեյի) ըսփաղըըլ պօլմոֆ։

Savetier, ազիչրիֆ, ար. կարտաւակ, կարկատիչ հին մուճակաց. 2. ապաւարատեա ապաժամանն. ֆոփ փաղոճըը իչինիլեյեն. ֆոփիճի. 2. չըլֆա առնաուխֆար։
Saveur, ազիօ-, ֆ. ճաշակ. համ. լեզըլիկ. ղիղիճ։
Savoir, ազա-, ն. գիտել. 2. ճանաչել. 3. գիտուն, տեղեակ լինել. 4. կարել. ձեռնհաս լինել. 5. տեղեկանալ. գիտել. պիլմոֆ. 2. ըռանըմոֆ. 3. ալիմ, պիլիճ օլմոֆ. 4. փորըը օլմոֆ. 5. մալիմ օլմոֆ. պիլմոֆ։
Je ne sache personne, չճանանչեմ զոք. պիրիսինի ըռանըմամ։
Que je sache, կարծեմ. ինձ. զանն ֆոխրիմ. զաննըմա։
Faire —, տեղեակ առնել. ծանուցանել. պիլտիրմոֆ. խոպեր վերմոֆ։
— grè, — bon grè à qn., շնորհակալ լինել. երախտապահասող լինել. ընդունիմ։
—, À —, C'est à —, մ. այս ինքն. ինձ։
Savoir, ազա-, ար. գիտութիւն. տեղեկութիւն. իմ. պիլիճիլիֆ։
Savoir-faire, ազա-ֆեր-, ֆ. հնարագիտութիւն. ճարտարութիւն. հնարք. հիանալի. մարիֆեթի։
Savoir-vivre, ազա-վիվը, ար. կենցաղավարութիւն. ֆոնա-յմա պիլիմ. փեռնեայը ըռանըմա։
Savon, ազոն, ար. ապատ. ազապան։
Donner un — à qn., ապտակ առնել զոք. պիրիսինի ֆոփին ազարըլմոֆ։
Savonnage, ազոնաժ, ար. լուանալն ապատաւ. ազապանըլմա. ազապան իչի ինայմա։
Savonner, ազոնէ, ն. լուանալ ապատաւ. 2. — qn.

Sauté, ած. եւ. Համեմանք ինչ. տես նեխ. աալլա։
Sautelle, ած. էի. ազդարար. արմատաւոր տալտալիմ. ելօտլիս գալըբմա գալը։
Sauter, ած. ել. ոստնուլ. վազել. 2. յօդս վերանալ. ճայթել. 3. գիմել. յարձակել. անկանել. 4. եւանել. վերանալ. ամբառնալ. ոստնուլ. վազեալ անցանել. ընդմէջ. 2. հակառակ ասելմէ, ընդմէջ. 3. հիւծմ եմ. ախընջմէ. ախ-ընջէ. 4. ընդմէջ. եւ-ելոնջէ. ախնջմէ։ — aux yeux, յայն անկանել. կեղծ ածրմէ։ — aux nues, ի բարկութիւն բրդել. հընչուլմէ։ —, ն. զանց արարեալ անցանել. թողուլ. 2. վազեալ անցանել. ոստնուլ. 3. ելանել (ի վերայ մատակի). պրծմէ. պրծելոց կեղծէ. 2. ախրայել կեղծէ. 3. (ելբուռը) ալմէ։
Faire — qn., արկանել զոք (ի պատուամանէ). մոռոզելոգ գալ. ախ-ելեցրմէ. այոզընը կեղծէ։
Faire — des bouteilles, ըմպել բազում գինեմանս. չօթ կեղծ ելնել ածլմէ։
Sautereau, ած. ս. յարահար (նուագարանաց ինչ). (կեղծելց) ինկելերինի ածբուռ եօրոթոբրեն օրոն գալը։
Sauterelle, ած. ել. մարախ. կեղերինի։
Sauteur, euse, ած. ել. ոստոստող. կաքաւիչ. 2. ոստոստական պարք. ընչոյան. եօրա ինկեղեմ. 2. պէր ինուղ եօրա։
Sautillant, ante, ած. ել. ոստոստող. ած. վազվազող. ոստոստող. հօթ հօթ ընչոյան։
Sautillement, ած. ել. ոստոստումն. ընչոյնչ։
Sautiller, ած. ել. ոստոստել. վազվազել. ածիթ ածիթ, հօթ հօթ ընչոյմէ։
Sautoir, ած. ս. En —, առ ի չեղ եդեալ ի վերայ միմեանց. խաչաձեւ. կեղեկեկ եւ-ի եւ-ին գօնուալ. կալ. հակվորի։
Sauvage, ած. ել. վայրի. վայրենի. խոպան (երկիր). 2. վայրենի. վայրագ. 3. մարդատեաց. անբնակ. 4. ամարդի. չինական. խաղտ. կեղտոն. վհուկ. 2. կեղտոն (ածամ). 3. կնանիական կեղեկնէն. խորչըն. 4. խօրհած. հեօթոթ. գալա։
Sauvageon, ած. ել. մատղաստուն վայրի. կեղտոն, ալ օլտնմազ ագաճըն։
Sauvagerie, ած. ել. էի. վայրենութիւն (բարուց). կեղտոնկեղեկ. վհուկկեղեկ։
Sauvagin, ine, ած. ել. (համ, հոտ) վայրի կն, ած. (համ, հոտ) վայրի հաստուց. ալ գօրլը (կեղ-կեղի, գօնուռա)։
Sauvagine, ած. ել. հաւք վայրի. ալ գօրլըրը. կեղտոն կեղ գօրլըրը։
Sauvegarde, ած. ս. էի. պահպանութիւն. պաշտպանութիւն. 2. պահապանք. 3. գիր ազատութեան օմեկանաս տալոյ զինուորագ. հեմալի. 2. գօրնուռլը. գեղեցկեղ. 3. ատէրի գօնագ վերկեղեկ. հանգիստ կեղեկ. գօրնուռլը գեղեցկեղ։
Sauver, ած. ել. ազատ տել. զերծուցանել. 2. փրկել. յատեանն երանելի առնել. 3. խնայել. 4. արդարացուցանել. 5. ծածկել. գօրնուռլը. հընչ կեղեկ. 2. կեղտոն կեղեկ. գօրնուռլը. հանգիստ կեղեկ. 3. կեղտոն կեղեկ. 4. ատէրի գօնագ վերկեղեկ. 5. կեղեկեկ։ — les dehors կամ les apparences, գործել ազանց ինչ երեւելոյ արտաքուստ.

—, ձեր. քաց ի. հաճգիրձ. պահեստ. քայց վիաճե. ա-ռանց. ժողով. ըլա. ինչ. փո-փոխմայութեան. պատ փոխելի ինչ ։
— le respect, հաճգիրձ մեծարանօք. պահեստ գլխծա-քանս. հի-բրէիներ ձօփոան ինքնիշխերէն ։
Sauf-conduit, սօֆ-փօյփէ-ի, ար. գիր յատպահովու-թեան. ինձնիչ ընդունելու ։
Sauge, սօյ, էֆ. ծաս գա-պար. տակ. ապա ըմպը ։
Saugrenu, ue, սօյ-ընէ-ա, ած. անպատահ. անհեդեդ. ծաղրալիր. հիանալիքնութիւն. ապէա. ի-նչիճ ։
Saule, սօլ, ար. ուռի. ուռենի. ուռենի. ուռեն

զպարտս. 3. առնել հաստուցումն, փոխարէն. 4. կատարել. վճարել. Համձել (զքաղաքմիւն). Խոշոռ եմ-նէ. 2. զօրօնաս վերջէ. 3. Խօսկնէ. Խոչէիչ եմնէ. 4. Խոչնել, Խօշռաս, Խնդա եմնէ. — , Ն. պատհել, կատարել (զպատուիրանս). առնել հաստուցումն. Խնէ՛նել, Խնդա, Խնդա եմնէ.

Se —, ɔ. գՀ լինել. Համձել, Ընուլ գկամն իւր. Խոշռաս օչմէ. վերջինը Խնդա եմնէ.

Se — soi-même, Հայթայթել իւր Հաստուցումն. Հանել գվրէժ. Էնէ՛ն Էնէ՛նէչ Ընուլէչ գերէրչէ. Խօնէ՛նէս Էշխարհէ.

Satisfaisant, ante, ածական. Ընդունի, ած, ած. գՀարար. Համձոյ. Հանգուցէչ. Խոշռաս Խոնէ.

Satrape, ածական, ս. սատրապաւոր. Նախարար. Վալի. Խան.

Satrapie, ածականութիւն, Էն. սատրապաւորութիւն. Նախարարութիւն. Վալիէի. Խոյլէի.

Saturation, ածականօրէն, Էն. չափաւորութիւն. ցՀագ լինութիւն. (առ Խոչ սալ) փոյռ. Էնդա.

Saturer, ածականել, ն. չագեցուցանել. լուծանել, Ընուլ ցյագ (զաղ ի ջուր). չափաւորացուցանել. (առ Խոչ սալ) փոյռորմէ. Էնդա Խնդա.

Saturnales, ածականալ, Էն. չ. Կռոնեական տօնք. Ջրուանեական աւուրք. ՈւմՆռուշս ալոչը, Էնէ՛նչէրի.

Saturne, ածականէ, ս. երկնական. Կռոնոս (աստղ գնոյսն). 3. կապար. ղանՀալ. 2. Խռչլան.

Saturnien, enne, ածականէի, էն, ած. տխուր. վէս. ահաճ. վերակէր. զարէր. ՆիՆէ.

Satyre, ածական, ս. սչծամարդ (վիսագիք անառական). 2. իգաձեր. կնամոլ. Ա՛չէի վերջսմ. Նէնաս. 2. զՆէնգարէ. 3. Orang-outang. —, Էն. սատիւրական մերմանէչ (Ճունաց). Հեննգանական բանասաեղծութիւն. Չ՛երէ հէնէվ.

Satyriasis, ածականէչէնէ. սատիւրեան ախտ. յօսնական ախտ. Էլչէ՛Նէ Նռոռչ.

Satyrion, ածականէօչ, ս. խոլտրձ. տունկ ինչ. պէր ցՆա ֆէկռան.

Satyrique, ածականէ, ած. սատիւրական (կռքաւթ). սչծամարդեան (խաղ). Նէնռոռնէ.

Sauce, ած, Էն. Համեմ. Համեմանք. ամէրանք. Խէրպէչ. ռալա.

On ne sait à quelle — le mettre, չմարթի գիտել ԹԷ չինէչ պիտանի իցէ նա. Նէչ Էռ-Լըռնէլըր օլռռնը պէՆէմէչ.

Faire la — à qn., կչտամբել. չանգիմանել. ռալըլռմաչ.

Saucer, ռօնչ, ն. Թմանալ (զՀագն) ի Համեմանս. 2. ռատռնել. (Էռ-Էչ) Ընէրպէչէչ. ռալչա պաՆըրմաչ. 3. ռալըլռմաչ.

Saucière, ռօնչէռ, Էն. աման Համեմանոց. ռալռռ, Ընէրպէչէ Էռռը.

Saucisse, ռօնչ, Էն. երչիկ խոզենի. 2. փող վառօդով առ ի տալ Հար ախաՆի. փռնռալ ռաՀռռնը. 3. լուցքմ ածել վէրէկնէ պռրռի օլռռնը.

Saucisson, ռօնչօչ, ս. խճուղ խոզենի. 2. խուրմն չռռտոց առաչի մարդկոցն. պռնռալ էնօտնէ. 3. Խոչռ էօնէնռռ պալ պէրնէկ.

Sauf, auve, ռօֆ, ռվ, ած. առողջ. ողջանդամ. ազատուած. անվարան. Նէչի՛. ալռռ. Հռռաֆ. չէրէկնէ.

կաշառս. 2. (տուն) մանիլ ապատիլ. լքի փոլլը (ասմ). 3. ազատ ապրելան:

Saronide, ասոնիփ, ած. քահրմ ինչ նախնի գաղղիացւոց. Խոփ Ֆրանսըլլուըն պիր նէվ պի-ն փահինի:

Sarrasin, ine, ասոսպի, ին, ած. Blé —, սեաւ գոբեան. պիյհ պոսպոյ:

Sarrasine, ասոսպին, նփ. գուռն խաղխաամեայ. լսրամփօվ պոսլի խոփըմըն ասմ գոփս:

Sarrau, ասոս, ած. ֆիխկնոց. տատասոկ. խոփոնոց. խոզհուրդ-փ. փէնկնէփ:

Sarrette, ասոէփ, նփ. տաւնկ ինչ գեղին ներկոյ. պիր նէվ ֆիքան:

Sarriette, ասոնէփ, նփ. կորդիւն. նէյիփ օղաս:

Sarrot, ած. Sarrau.

Sas, աս, ած. նրոյր նաւրբ. մաղ (ձարեայ). 2. աւազան ջրանցից. (փըլ) ելէփ. 3. ասոֆռանոլընոս ասմ գոփսոլսհասոգ:

Sassafras, ասասֆրաս, ած. Ամերիկեան տարդնէք. պէր աջ պղաճ. ասաֆրաս:

Sasse, աս, նփ. գոգաւոր ֆիխակ ջուրց նաւաս. նէհ ասայոնոս պօշափաճոփ չսֆսր փիսրէփ:

Sassenage, ասսընաժ, ած. տաճնագեան պանիր. Սոնաժ փէնիչէ:

Sasser, ասաէ, ն. մաղել. 2. քննել. եչէհէփ. 3. ինքնիչ եհհէփ:

Sasset, ասաէ, ած. փոքրիկ մաղ. փիչէփ եչէփ:

Satan, սաթան, ած. սատանայ. չէյհան:

Satanique, սաթանիփ, ած. սատանայական. դիւական. չէյհանի:

Satellite, սաթելիթ, ած. անձնապահ. փուշտիպան. 2. արբանեակ (մոլար աստղ) ղաց). եսասփճը. հէմէփ. 2. բէսրիճ:

Satiété, սասիէթէ, նփ. յագուրդ. յագուժիւն. ինօվլսֆ:

Satin, սաթէն, ած. անգուս. ողորկ ինչ կէրպաս. սինլաս:

Satinade, սաթինաթ, նփ. կէս անգուս. նէմ սինլաս. պիչհինէհ սանթալը:

Satinage, սաթինաժ, ած. ատատյնանկէրն կամ ողորկէրն իրրեւ գանգուս. սինլաս նիպի պօֆսասմ եսէրլհիմ:

Satiner, սաթինէ, ն. ատատյնանկել, ողորկել իրրեւ գանգուս. սինլաս պէսալ պօֆսասմաֆ, ֆսրլհիմաֆ:

—, չ. նմանել անգուսի. լինել ապիտակ եւ փայլուկ. սինլասպէնչէհֆ. ֆէփ պէյոզ չէ եսասլսաֆ օլմաֆ:

Satire, սաթիռ, նփ. եպերրանք. հնդնուժիւն. եպերրակաև, երգիծական պէր. հիճվ. սհճէյհն:

Satirique, սաթիռիփ, ած. եպերրական. երգիծական. կսկծելի (բանք). հիճվէփ. պիհմօֆսասմ. չէհփէնիճ:

—, ած. երգիծախօս. եպերրագիր. հիճվ հասեսլիֆ:

Satiriquement, սաթիռիփմէն, հ. եպերրանօք. հնգնուժիւնով. հիճվէն. հէչափ եպերրէփ:

Satiriser, սաթիռիչէ, ն. ապպանել երգիծական բանիւք. յերգ արկեալ հնդնել. հիճվել էլէ մասխասրս եղհհէփ. հէչափէ սլմաֆ:

Satisfaction, սաթիսֆակսիօն, նփ. հաճուժիւն. սիսփանք. 2. հատուցանմն. 3. ապաշխարուժիւն. խօշնասպլսաֆ. մահպասիչէղհ. 2. խոպէյիչ. ղասրչէյհ. 3. ֆիս:

Satisfactoire, սաթիսֆակտուար, ած. հատուցիչ. խոպէյիճի:

Satisfaire, սաթիսֆէռ, ն. հաճել. 2. հատուցանել

եղեւնատառան. անատառ. եղեւնիի. ֆօռնաբ օրմանը։

Saponaire, ատ-ֆօնէր, էֆ. ամատախտառ. աւշնան ինքսիրական. ջրլան օշոտ։

Saporifique, ատ-ֆօ-ռիֆիք, ատ. համեծին. համարեր. ևէնի վերեն։

Sapote, ատ-ֆօթ, էֆ. խնձոր ինչ Ամերիկեան. պէր ծէվ Ամերիֆօ ելմոտը։

Sapotier, ատ-ֆօթիէ, ար. խնձորենի ինչ Ամերիկայ. պէր ծէվ ելմա ագոցը։

Sapotille, ռ. Sapote.

Sapotillier, ռ. Sapotier.

Sarabande, ատ-ատ-պանտ, էֆ. ազգ ինչ ծանր կաքաւուց եւ երգոց. պէր ֆուրլ խօտ վէ երկիր։

Sarbacane, ատ-պ-ֆան, էֆ. փչափող. 2. չիփոյայ խօսելոյ. պըրլ ինչ-ֆէյի. 2. ատ-ֆան լոֆերտը ֆոֆոֆէ պօռտ։

Parler par —, խօսել յայլոյ ձեռն. խօսել բերանով օտարի. պօլֆատըն պըրլըլա լոֆերտը ֆրիֆէ։

Sarbotière, ատ-պօթիէռ, էֆ. անօթի տատնատուչի. պօռ-պատրա ֆատը։

Sarcasme, ատ-ֆատմ, ար. հեղնութիւն. եպերանք. պէվֆիլֆէնճէ ատօզ. հիճվ։

Sarcastique, ատ-ֆատթիֆ, ատ. հեղնական. եպերատնաց. հիճվի։

Sarcelle, ատ-սէլ, էֆ. մրտիւն. ազգ ինչ բադի. պէր ծէվ ֆի-լի-ֆ ֆօրֆէֆ։

Sarclage, ատ-ֆլաժ, ար. քաղահանութիւն. ֆէնա օշլուրը ըէֆատմա։

Sarcler, ատ-ֆլէ, ռ. քաղ հանել. քաղահան առնել. ֆէնա օշլուրը ըէֆատմաֆ։

Sarcleur, ատ-ֆլէօռ, ար. քաղահան. ար քաղ հանէ. ֆէնա օշլուրը ֆօֆատման։

Sarcloir, ատ-ֆլուատռ, ար. պտծի քաղահան. ֆէնա օշլուրը ըէֆատմաճաֆ ատլի։

Sarclure, ատ-ֆլի-ռ, էֆ. խոտ քաղ հանելոյ. մոլախոտ. ըէֆատըէլըլ ֆէնա օշ։

Sarcocèle, ատ-ֆօ-սէլ, ար. փոչտանկութիւն մահրէնի. պէր ծէվ ֆ-ոյֆ փէպոպէլէյի։

Sarcocolle, ատ-ֆօֆօլ, էֆ. մահհոյզ. գժատ. հոյզ կցիէ վիրաց. ածվէրատ-լ։

Sarcocollier, ատ-ֆօֆօլիէ, ար. մահհուզի. գժատ. ածվէրատ-լ ագոցը։

Sarcologie, ատ-ֆօլօժի, էֆ. մահրանութիւն. ֆլի ֆ-պէրինէ ռատ-լէ։

Sarcomateux, euse, ատ-ֆօռատթօ, ֆօզ, ատ. (այտուճ) երընդեան կամ աւելորդ մոյլհոի պէֆոֆէ պօյէր։

Sarcome, ատ-ֆօռ, ար. երուանդն կամ աւելորդ միս մարմնոյ. լո՛հի պէֆոֆ։

Sarcophage, ատ-ֆօֆատ, ար. շիրիմ ինչ նախնեաց ի կիզիչ քարանց. 2. պաղպաղքֆատր ֆ-ուշլը պէր ծէվ ֆերտ-լ. 2. ֆ-ատ-լ։

—, ատ. (դեղ) մահակէզ. ֆլի ֆատրճը (ֆլատ)։

Sarcotique, ատ-ֆօթիֆ, ատ. (դեղ) մահարեր. մահածին. ֆլի իֆլիւրիճի (ֆլատ)։

Sardine, ատ-պին, էֆ. ապակեր. ատրֆէլ պօլըլը. ֆիրհօզ։

Sardoine, ատ-պատ-ֆն, էֆ. ատրպիտն. ատիֆ ֆուլը։

Sardonien, ատ-պօնիէն, } ատ. ար. պ. տե՛ Ris.

Sardonique, ատ-պօնիք, }

Sardonix, ատ-պօնիքս, ար. ատրպէզատնգն. եղընդեան-քար. պէր ծէվ ատ-ֆէյմանի։

Sarigue, ատ-իկ, ար. պարկերէ. անատուն ինչ պէր է պարկ ընդ պորտով վասն ձագուց. պէր ծէվ ֆօրպօլը հայլեն։

Sarment, ատ-մոն, ար. ատ. բարտէնակ. ատմա պօլը։

Sarmenteux, euse, ատ-մոնթօ, ֆօզ, ատ. բարտէնա-

Sans, առանց, նախ. առանց. ի-ով. բաց ի. այն(զօր). (պատնիշ) ընդդէմ, մատոյց. (փող-վէրի)-ին։

Sanscrit, ite, առնոփոխ, նոր, ած. առանակրիտեան (բարբառ). հին կամ նուիրական (լեզուս Հընդկաց). ի-ից Հինդիք։

Sans-culotte, առն-ին-լեզ, ար. առաջնակ. արիկայ. պոռնաւոր. լաճիկը։

Sans-dent, առն-պառն, նէ. պատառաւ առաջնաթափ. գինի պէտ-ից գոյն գարը։

Sans-fleur, առն-ծաղկոտ, նէ. ի-զարհնձար. պէր ցինա նշան։

Sansonnet, առնօնիկ, ար. առաջնահաս. 2. առաջնածուկն. աղաղակ. 2. գի-ով-ից առնգիտ։

Sans-peau, առն-քօ, նէ. առանձ ինչ. պէր նիվ արմատ։

Santal, տ. Sandal.

Santé, առնդիկ, նէ. առողջութիւն. 2. բաժակ յաջողութեան. առողջութ. 3. ի-ից. 2. ի-ին-իկ նշան. 3. տ. Lazaret.

Maison de —, զգուշարան. արգելանոց վասն զգուշացութեան ի ժանտ ախտէ. 2. հիւանդանոց. աղաւթեան. 2. ի-ին-իկ։

À votre —, յաջիւ քո. նշ-

Boire à la — de qn., ըմպել յաջիւ կամ վասն կենդանութեան ուրուք. պէրի-ինին առողջացնիս, նշանին նշան։

Santoline, առնդօլին, նէ. ճանրանոճկի. 2. սերմն եղեւնոյ. ոչխարի օձաս. 2. խօրատանի։

Santon, առնդօն, ար. կրօնաւոր Յաճկաց. գիրվէշ. վէրի։

Sanve, առնվ, նէ. վայրի ճանճանիկ. ի-ոյն ի-ից։

Saoul, տ. Soûl.

Saouler, տ. Soûler.

Sapa, առքա, ար. ճաւղ խաղողոյ. ատւի. պէ-ով։

Sapajou, առքաջու, ար. ճանր կապիկ ինչ առնատւար. պէր նիվ փոշ-ի-ով շիտ։

Sapan, առքան, ար. Ճապանեան Ճանդան. պէր նիվ պօյա օգտառու։

Sape, առք, նէ. հաստատնելն խրատս. 2. խրատ. ի-ին-իկ առմ. 2. ի-ին-իկ։

Saper, առքէ, ն. խրատ հաստատել. 2. խրատուել. պերդել վասն գիհնի ի-ից-ին-ոյ. փորել գհիմատնս. ի-ին-իկ առմէ. 3. ի-ի-ին ի-ոշ-մէ. ի-ից-ոյ շ-ին-ի։

Sapeur, առքէօր, ար. գի-նուար խրատուհաստ. 2. ատհ-վիրայ. առկրատար. ի-ին-իկ-ից-ը նիգիր. գոպհ-ը. 3. պօլիտ-ը։

Saphène, առգին, նէ. վարդերակ. երակ կամի առից. ի-օգ-ից գոմարը։

Saphique, առգիկ, ած. առգովհան (երգ, առիքեր-ոն). (գառգիկ) առգայն։

Saphir, առգիր, ար. շառիղայ. կիօգ ի-գոտ-ի։

Saphirine, առգիր-ին, նէ. շառիւղատգոյն ակատ քարկիղեան. լաճիվէրդէ պօլը-ի։

Sapide, առքիտ, ած. հատատար. պէր գառք օլան։

Sapience, առքիան, նէ. իմաստութիւն. 2. գիրք իմաստութեան Սողոմոնի. գիրոի. 3. ոչիր ի-ը հիգոհի։

Sapientiaux, առքիան-իօ, ած. ար. յ+. **Les livres —**, գիրք իմաստութեան (Առակք, ճոգսվօգ, Ճառս Սիրաքայ...). ի-գո՛րի հիգոհի։

Sapin, առքին, ար. եղեւին. 2. կառք ինչ. չոմ ագոճը. գիօգնոյ ագոճը. 3. պէր նիվ գէր-ով առառատ-ը։

Il sent le —, ճոտ ի գերեզմանի կամ ի մեռանիլ է. պէր պյոչը ծիշդ գոմ գըր։

Sapine, առքին, նէ. եղեւնախիտ. առիքատակ կամ գերեզման եղեւնի. գիօգնոյ հոտ-հոտը, գիրկոյ։

Sapinière, առքինիկ, նէ.

Prince du —, իշխան թագաւորական. շահական:
Un homme de —, այր անգութ, արիւնահեղ. դաժան. գազան. գիշատիչ:
Suer — et eau, արիւն եւ ջուր քրտնել. կարի աշխատ լինել. գոհ ինչ լինել. ջանիւ եւ քրտամբ:
Sang-de-dragon, արիւն-վիշապի, տե. ազգերաց արիւն. տունկ ինչ կարմրատերեւ. 2. եղջարց արիւն. վիշապարիւն. խիժ ինչ կարմիր. պիր նիւ գերմըղը խոտրոիլը ֆիլոն. 3. փորոտ գոնը. պիր նիւ տեղ:
Sang-froid, արիւն-ցուրտ, տե. հանգարտութիւն. անխռովութիւն. խղիճապոըղչէ. ալի խոսի օշմոմ:
Tuer qn. de —, սպանանել զոք հանգարտութեամբ մտաց. գոլիկն վր ալի խոսի օշմոյորոտ կօլխուրմէ:
Sangiac, արիւնոտ, տե. գաւառ (նահանգի Տաճկաց). 2. գաւառակալ. առնոտ. ընվոտ. 3. առնոտ պէյ:
Sangiacat, արիւնոտութ, տե. գաւառակալութիւն. 2. գաւառ. երկիր գաւառակալի. առնոտ պէյլէյէ. 2. առնոտ:
Sanglade, արիւնոտ, ես. ուժգին հարուած խարազանի. փոսին գոհրըլմոմ:
Sanglant, ante, արիւնոտ, ոտ, ած. արիւնաթաթաւ. արիւնաւոր. արիւնալից. 2. սաստիկ. գառնագառն. կսկծալի. գոհս պօրլոմըղ. գոնը. 2. շիտիտ. փոխ ինձի-պինձ. խիւրխ պէլին:
Sangle, արիւնջ, ես. փոկ. գօյըղ. գօլոն:
Sangler, արիւնի, ն. կապել, պրկել փոկով. գօլոնլոմոտ. գօյըղ ըլ պօղլոմոտ:
— un coup de poing, կռուիս հանել. խօրտօտ օրմոտ:
Il a été sanglé, բռազուեր

ատաժիցաւ. փիւ ըօֆ ըարար ընփոփ:
Sanglier, արիւնի, տե. կինձ. վարազ. 2. կնճռաճակ. խօպոն գօնօղը. 3. գօնօղ պօրտոնլօ պէր պօղըֆ:
Sanglot, արիւն, տե. հեծծանք. հեծկանք. հընդգրմա. ինօյիօ ինընիրմէ:
Sangloter, արիւնուտ, ը. հեծծել. հեծկալ. յոգւոց հանել. հընդգրմոտ. ինօյիօ ինընիրմէ:
Sangsue, արիւնի, ես. տպրուկ. ուրնիւ:
Sanguification, արիւնացութ, ես. արիւնագործութիւն. փոփոխութիւն մատցի յարիւն. գոնօ գնօղմէ:
Sanguin, ine, արիւնի, նի, ած. արիւն. արիւնակոն. 2. արիւնաշաւ. 3. արիւնագոյն. արիւնանշան. գոնօ պոյիր. գոն (պօմարը). 3. գոնը ըօֆ. գոնը. 3. գոն բիւնի. գոն գերմըղը:
Sanguinaire, արիւնարար, ած. արիւնարբու. արիւնախառնձ. գոն պիօրնիրի. գոմրնօղ:
Sanguine, արիւն, ես. արիւնաքար. կարմրաքար. 2. կարմիր յատպիս. գոն ֆնօղը. 2. գերմըղը ներկ:
Sanguinolent, ente, արիւնալի, ոտ, ած. արիւնաթաթախ. արիւնախառն. արիւնագոյն. գոնօ պօրլոնմըղ. գոն բիւնի. խօնօտիղ:
Sanhédrin, արնգրուկ, տե. ատեան Հրէից. եօհօրիւնբին պիվնը, օհիւնմոտ:
Sanicle, արնիւլ, ես. տունկ ինչ. պիր օշ ձիգոն:
Sanie, արնի, ես. թարախ. իրին:
Sanieux, euse, արնիօ, ըօզ, ած. թարախալից. իրինի:
Sanitaire, արնիգրի, ած. առողջութեան. վնճուար արդըրընօ գայիր:
Sannes, տ. Sonnez.

փրկութիւնական. կեցուցիչ. 2. առողջացուցիչ. օգտակար. խոյըրլը. նաֆի. 2. լինի, հայոյի վէրլինի:

Salutairement, ածլի-պէ-ը̊մ, ած. օգտութեամբ. յօգուտ. ի փրկութիւն. ծէնֆիւն, ածլմէն էլի. խոյր ըլա:

Salutation, ածլի-պաւիօ, էֆ. ողջոյն. ողջունելի. ածլմ. ածլմիմա:

Salvage, ածվաժ, էֆ. առուրք, քաժ վասն վաճառաց ապրելոց ինաւակոծութիւնէ. փորտանան կիփիքեն փաբլաւմաշ մալ էլլին ածլնան ածլմէն ավոյիփ:

Salvanos, ածվանօս, ած. առանակ չուանաւոր արկեալ ի ծով յապաւութիւն ընկղմելոց. փէնէլէ փէրլենէրլին փաբլաւմաշը էլլին ածլնան էֆլի մանիաւ նախիաւը:

Salvations, ածվաւիօ, էֆ. յ. պրաւոր պատասխանատուութիւն յատնի, ածածողլապաննա խոպոն կոփճէ նահրէրմն:

Salve, ածվ, էֆ. միահաղոյն կամ անընդհատ արձակուելի պատերազմիկ անօթոց եւ հրացանից յողջոյն կամ ի նշանակ ցնծութեան կամ ի պատերազմի. նօփ վէ նէրֆէ նօյըմը:

Salvé, ածվէ, ած. աղօթք աղջունի. ՈՂՋ լեր ք̊ս պատուհի. Սէլամաննա ենէ ղէլէրէ փատաը:

Samedi, ած̊ը̊թ, ած. շաբաթ. ճատա կէրնէ:

Samscrit, ite, ած. Sanscrit.

San-benito, ան-պէնիթօ, ած. դէղնագոյն վէրարկու մահապարտից յատնի կրօնական քննութեան. փոխէ մահիթատ օլանլարըն ածը մանիօտա:

Sancir, ածոխ, ը. ընկղղմիլ. միտճիլ. (նաւի) պոխմէ:

Sanctifiant, ante, ածիփէֆիէ, ածը, ած. արդարար. մատփապէ:

Sanctification, ածիփիֆիքասիօն, էֆ. արդիլն. արդարութիւն. նաֆապէ կինէ. նէֆապէ-ած. ի-պարքէ+ նատմա:

Sanctifier, ածիփիֆիէ, ը. արդիլ. առուրք առնել. 2. արդիլ, պահիլ (զկիւրակէ). նաֆապէ կինէ+. 2. (պաշար) նատմաք. ի-պարքէ+ նատմաք:

Sanction, ածիսիօն, էֆ. վճիռ հաստատութեան. 3. վճիռ պատժոց կամ վարձուց յօրէնս. նատպիք. էպէտ. գատպալ կինէ. 2. գանատնատմաքէ ճէղա խոխօտ է-ճրքլի սիճիլի:

Sanctionner, ածիսիօնէ, ը. հաստատել, ընդունիլ (զօրէնս) նատպիք, գատպալ կինէ+:

Sanctuaire, ածիփիէ-ը̊, ած. Արդութիւն արդոց. Սբութիւն. 2. անջրպետ առագ խորանի. դաս. 3. եկեղեցի. քահանայութիւն. 4. առան. 5. ներքնագոյն կամ նախիրական մասն սիրհենից. հոբի՛ղ շէրլիֆ. 2. պալ դիհրտպ կօնէ-. 3. փէլէտ. փէլէլլէփ. 4. պիլան. մահփէդի. 5. պիտխանէնին կին շէրլիֆ նատխալան նատրաֆը:

Sandal, ածիտալ, ած. ճանգան. չինպէն. առնգալ ապաճը:

Sandale, ածիտալ, ած. արեխ. առնգայլ (վանական) (բահիպ) չորըչը:

Sandalier, ածիտալիէ, ած. առնգայլագործ. արեխագործ. չորըչի:

Sandaraque, ածիտառաք, էֆ. ճնարակ. կարմիր խիժ ինչ գիոյ. ածնգէրառա:

Sandjiak, ածճաք, ած. Sangiac. [Sangiacat.

Sandjiakat, ածճաքա, ած.

Sang, ած, ած. արիւն. ապաժոյժ. 2. արիւն. զարմ. ցեղ. ազգ. 3. արիւն. ապականէալ բնութիւն. գան. 3. ածլիչ. ած. 3. գան. ինառնէն ինքնանի նատպիչլիչ:

Salon, սալօն, ած. արուհ (մեծ եւ զարդարեալ). 2. արուհ ազնիւ իրայր. սեռա-բան արուեստից. 3. հանդէս արուեստից. 4. ակումբ, կա-ճառ մտրդկան. պէս-պէս ասա-ֆս. փլճնխանդ. 2. սերբլի-խանդ. 3. սերբլի. 4. հեռ-ի-ա. ճիհիկի։

Salope, սալօփ, ած. աղ-աեղի. պիղծ. գաղիր. մա-բ-պար. փերի։

Marie —, նաւ ինչ բեռնա-կիր. պէս նաւ էս-ի էհ-փ-ի։

—, էն. կին պղծագործ, խառնակեցիկ. ֆահիշ։

Salopement, սալօփ-մէն, հ. աղտեղաւմեամբ. փերլիճ. փէճ։

Saloperie, սալօփ-ի, էն. աղտեղաւմիւն. 2. աղտե-ղի, պիղծ բանք. գարշա-բանաւմիւն. մարդարէ. փէ-լի։ 2. նախատ սերօպիր։

Salorge, սալօրժ, ած. չինղի կայս, սմբենրք աղի. ֆա-ղ իւղչը։

Salpêtre, սալփէդր-ը, ած. աղքարակ. բարակ. 2. շայ եւ կայտառ. էհ-հերլէնի. 2. էհ-ան. լափ-ատ։

Salpêtrer, սալփէդր-ի, ն. խառնել բարակաւ. 2. պղյա-յուացանել բարակս. էհ-հեր-լէնի էի ֆարլիբեր-մոֆ. էհ-հերլէնի ֆահմոֆ. 2. էհ-հեր-լէնի էհյդա խմհատ։

Salpêtrier, սալփէդրիէ, ած. բարակագործ. բարակահան. էհ-հերլէնիճի։

Salpêtrière, սալփէդրիէր, էն. բարակարան. արուես-տանոց բարակի. 2. զգաս-տարան, յիմարանոց կանանց ի Պարիս. էհ-հերլէնի ֆեար-խանէ. 2. չինեհլիր ընմար-խանէ։

Salsepareille, սալսբարէյլ, էն. արմատ ինչ բժըշ-կական. սաֆսբարիա։

§ **Salsifis**, սալսիֆի, ած. պոճ-ամբաս. տուռնկ քինչ եւ ար-մատ. սաֆրբլինա սոյսանգան պէր նէվ ֆիդան վէ ֆէօդ։

Saltation, սալդասիօն, էն. արուեստ, վարժք շարժմանց (ի կաքաւս, ի ճառս)։ հա-բէֆէրի սասալ։

Saltimbanque, սալդիմ-պանիէ, ած. ձեռնածու. խոչ-կատակ. 2. հապիս. 3. յառի ճարպարախօս. հօֆէպաղ. 2. ֆասալլի. 3. ֆիճա, սլը-բը հաբֆէրլիբեր խոճա խոսիդ։

Salnade, սալիադ, էն. աղջյն մեծարանաց. ըսալիճի-լի սեզմ։

Salubre, սալիւպր, ած. օգաստակար. առաղջարար. ֆայդալի. չիֆա, հայսըզ վերլիճ։

Salubrité, սալիւպրիդէ, էն. առաղջաւմիւն (օդոյ, երկրի). խարուլըճ. սաղլըճ. խառնչիկի. էյիլիէ։

Saluer, սալիւէ, ն. աղջյն տալ. աղջանդել. 2. մեծարել. 3. համբառնել. 4. հռչակել. սելամ վերլէտ. սելամլամաճ. 2. էղնիկի խնդէ. 3. խօֆէ. 4. չով խնդէ. չսղըմաճ։

Salure, սալիւր, էն. ա-ղաւմիւն. ըսալըսաճ։

Salut, սալիւ, ած. փրկու-միւն. յաւիտենական երա-նաւմիւն. 2. առաղջաւմիւն. 3. ապաւաւմիւն. ամաւր զգաւշաւմիւն. յաղահո-վաւմիւն. 4. աղջյն. 5. ե-րեկոյեան օրհնաւմիւն յե-կեղեցւոջ. խելաս. երեփէ ֆասլըսլաճ. ֆելահ. 2. աղ-ըճէ. չիֆա. 3. աղաթլըճէ. սելամիկի. խմնելէ. խօզ հաւ. 4. սելամ. սելամլամա. 5. փէ-լէհերեք սելամ ըներդիրէ-փէ։

— de mer, աղջյն ծովաս. նաւական աղջյն. փենէղերեք սելամլամա։

À bon entendeur —, յառաջ մեսաիցն կարամաթիւք. սեօզ անլայանլար էլերէ ֆելեան։

Salutaire, սալիւդեր, ած.

Salicaire, ասլէկօ, էգ. ասկղէգն կարմիր. գըմըռը խիվնալմա:

Salicoque, ասլէգօգ, էգ. խեղգեստին ինչ ծովու. պէր նիվ ըռխոգօղ:

Salicor, **Salicorne**, ասլէգօ, ար. ասլէգօռը, էգ. ազնիւ աւշնան. ասկ. պէր նիվ ընօյքն:

Saliens, ասլէն, ած. ար. յգ. ասոյինեան կամ ասրհատան (քարմէ, երգէ). ձիձէ էլտհընը (փոտհինէրէ):

Salière, ասլէկօ, էգ. աղաման. 2. խոռոչք ի վերոյ աչաց երիւարի. 3. խոռոչք մօտ յանկր անրակի կանանց. ղեռղ գոպը. ղեռղլօգ. 2. ասիը ձէօչէ էռոյնէ-նոպգէ չօգօր: 3. պընիկէրին (խըռլըգգոան օլան) ձէօյէռ պալըընգօգէ չօգօրօ:

Salifiable, ասլէֆէռպլը, ած. ար գառնայ յաղ. ազածին. ղեռղ գէօնէր. ղեռղ հռըլ էգէր:

Saligaud, aude, ասլէյօ, օգ, ած. ազտոտի. ճռրգօր: փէրլէ. փէռ:

Salignon, ասլիյնօղ, ար. հաց ազաջրով. ղեռղլռասյլա օլան գէֆէգ:

Salin, ine, ասլէղ, ին, ած. ազի. ղեռղ ճռխռասռ. ղեռղլռ:

—, ար. ազահանք. 2. կալաքար կամ գազազ անկոց ինչ. ղեռղլռ. 2. գռալ ղեռղռ:

Saline, ասլին, էգ. ձիռ, ձուկն յաղէռալ. ազռւխռ. 2. բռվք ազի. ազահանք. 3. գործարան ազի. ազաբան. ղեռղլռ էֆի, պալըէգ. պասլըգռ. 2. ղեռղլռ. ղեռղ ճռգէնէ. 3. ղեռղխանէ:

Salique, ասլէգ, ած. Loi —, օրէնք ար ազգէրին գահակալել կանանց. պէննէրէր գէվլէֆի հիւֆէռճռլըը ձէն գռգն գռանռնռմ:

Salir, ասլռ, ն. ազատղէլ. պղծել. 2. ազատռանել. ճռէգռռլռմռգ. գէնգռլռմռգ. 2. (ապըը) պօչմռգ:

Salissant, ante, ասլռռղ, ռղգ, ռդ. ազատղազռւցիչ. 2. դիւրին յազատղանալ. գէրլէգռղէ. 2. գէրլէնէն. գօլռյ գէրլէնէր:

Salisson, ասլռօղ, էգ. ազլիկ ազատղի. գէրլէ գըղ:

Salissure, ասլռգռ, էգ. ազատզռւմգիւն. ազա. ճռռրռրլըգ. գէր:

Salivaire, ասլիվռ, ած. լորձանց. ասլռռրռ պռյէր:

Salivation, ասլիվռգօղ, էգ. հռռռւմն, ծորռւմն լորձանց. ասլռռր ռգըմռ, ռգմռ:

Salive, ասլիվ, էգ. լորձռւնք. լորձն. ասլռռր:

Saliver, ասլիվ, ն. լորձռւնռ ծորեցռւցանել. ասլռռր ռգըմռգ:

Salle, ասլ, էգ. գաւիթ. սրահ. 2. սրահ, ննջարան հիւանդանոցաց. 3. սրահ ի պարսպի ծածկեալ ծառռվք. հովանոց. ասռֆռ. գիվռնգռռ-նք. 2. խռսիգխռանք ասռֆռը. խռհռգ օգռռը. 3. պռղնգէգ ազռճլռր ըլռ գօրնի գռխռռ գէէգր էգր: [գռգէ օգռռը:
— à manger, ճաշասուն.
— du commun, ճաշանոց ապառաւորաց. գըղնգիգէռռրլըրն էգռգէ օգռռը:

Salmigondis, ասլմիգօնգի, ար. խառնաւածոյ ուռացորդք կերակրոց. 2. խառնապատռռմ բանք. էգռգէ ռրիըէլռրըէռռրլըըղը. 3. գռրմռգէռրըլ ռէօղնէր:

Salmis, ասլմի, ար. համեմռւար խորովիկ ի հաւուց խորովելոց. գէպռռ օչմռղ ով գռղնռրըձգռան էռգըլռն էգղիլ:

Saloir, ասլռռռ, ար. քանդուկ ազի. 2. ատման յորռմ յաղեն զձիռ. ղեռղ գըղըը. 3. էն ղեռղռյռռճռգ գռռղ:

մոլ. ֆոփոխ. 3. ալի խոսի ըմոփ. ֆօրֆոփ։

Saisissable, ակնիսապիլ, ած. պրաւելի. յոր մարմին ձեռնառնուխ լինել. պոպի օրոնոր. եղ ֆօնոսլոր։

Saisissant, ante, ակնիսող, անդ, ած. յանկարծահաս, սաստիկ (ցաւրտ). 2. պրաւահարկ. պրաւիչ. շնորհնի, փհոփնե, ֆովրայցը (սօսֆ). 2. բնհիմն սլոն. պոպի խոփն։

Saisissement, ակնիսըմոլ, ար. քաոսումն (ի ցրտոյ). 2. պարհուրանք. խռովասպանք. սաստնապ. (սօսֆոփոն) ընկնիլ բնհիլ, փնփհն փնփհն օլմ. 2. խորփհ. եյմ պեյմ օլմ. էպրէրապ։

Saison, ակոզոլ, էթ. յերդանակ. միտխռումն տարուայ. ժամանակ. օդ. 2. պատահ ժամ. դիպող ժամանակ. 3. հատակ. ատիք. եյհոմ. ֆապ. վհընիմ. վոփըմն. 2. դհոնոսիպ վոփըմն. 3. չոր. խոչ։

La — nouvelle, կարուն. էրէ պեհոր։

Salade, սալոփ, էթ. աղցան. 2. խառնուած հայկ եւ պինուայ (ի կեր երիւարտաց). 3. սաղատարտ ինչ. սալոնա. 2. (ասնա վերնէն) եփհէ վե չորոպ. 3. պէր նորչ փեհիր փնալահ։

Saladier, սալոփնէ, ար. սկուտեղ, կողով աղցանի. սալոնա փեսաեսի, սենէսի։

Salage, սալոժ, ար. յաղնէն. յաղուածն. նոպալոմա։

Salaire, սալէռ, ար. ռոճիկ. թոշակ. 2. հատուցումն. պատիժ. էսնէֆէ. մոպ. 2. պեփեչ. ճեչը։

Salaison, սալէզոն, էթ. յաղնէն. յաղուածն. 2. յաղնելք. յաղուածոյք. նոպալոմ. 2. նոպալանըն էեյնեցնեփ։

Salamalec, սալամալեփ, ար. ողջոյն, խաղաղութիւն ընդ ձեզ. մեծարանք. պերմ սալեյիփմ, էզնէն։

Salamandre, սալամանդր, էթ. սաղամանդր. անատուածնէ իներ. 2. ոգի, ճիւաղ հրոյ. սենեկնոփեր. 2. ասիկ ճինէ. 3. փ. Amiante.

Salant, սալոն, ած. ար. (ւիճ) աղի, աղատաղտին կամ ոտոտի աղ հանելն. նոպալ. նոպալ չըէֆօրաճոփ (էեր)։

Salarier, սալոէնք, ն. ռոճիկ տալ. վարձս տալ. եօլէֆնք, էճրէրն վերմէփ։

Salaud, aude, սալը, օփ, ար. եւ էթ. անձն աղտոտի. փէրլէ, փէս փէլէ։

Sale, սալ, ած. աղտոտի. պատի. անմաքուր. 2. ատիշ. անարժան. անպատկառ. ճոպրօփ. փէս. փէրլէ. 2. նոփօփ. նոպլոյըֆ. ֆօհրէչ։

Salé, սալէ, ար. աղտեխաեխոպինուայ. փօնոպ պոսիըմոպը։

Petit —, դալար աղտեխաեխոպինուայ. եէնէ նոպալանմըչ փօնոպ եօվրըպը երին։

Salé, ée, սալէ, ած. յաղտալ. 2. կծու. համեմատ. 3. աղտոտի. պատի. նոպալանմըչ. 2. փեսաեսի. պեհոմըչը. 3. փէս։

Salement, սալըմոլ, ած. աղտոտութեամբ. անմաքրութեամբ. փէսցնե. փէրլէցնե։

Salep, սալէբ, ար. խոլորձ. տունկ ինչ գնդատմաս. սալէպ։

Saler, սալէ, ն. յաղել. 2. հանդերձել աղիւ. 3. մեծապնի վաճառել. նոպալամոփ. 2. նոպալ փօմոփ. 3. պեհոլը սալմոփ։

Saleron, սալըօղ, ար. խոռոչ աղամանի. նոպալոպան չոֆօրաս։

Saleté, սալըթէ, էթ. աղտոտութիւն. աղտ. 2. պղծութիւն. զազրութիւն. ճոպրօմրլըֆ. փէսլէփ. փէր. 2. նոփօփլըֆ. ֆօհրէչ սեօչլէր։

Saleur, սալէօ, ար. յաղէչ. նոպալայըֆը։

ակռանգիտ. 2. գրչ. սիվրի (փող-ակ). 3. փողոտ. կամ ներ-ևի. գեղեցիկ. 4. ֆիզիկ. ածգիռ-ակռանգ գործան (գոյան):

Saillie, սայլի, ի. վազք. սասուն. 2. եռանդն. յարձանք. ուժգնութիւն. սասակութիւն. ամպափանք. 3. վայելուչ, հանճարեղ բանք. ճարտար գիւտ. 4. կարկառուած մեան շինուածոց. գառաւանգ. պատշգամ. ըղբռոմ. փըղիըմ. 2. ընդոծի. խըղ. սիրկ. 3. ներփնիկի գոլ. սիրկ ակօղիկը. 4. ոչ-նոտ գիլորը ըղբիմըղ փորիս. ըղբիմ. ակռանգիտ. լսհնիչին:

Saillir, սայլիր, ն. բխանել. ցայտանել. 2. ի դուրս կարկառուիլ. ցիւռկիլ. փըղիըմոտ. գոյնատոտ. փրոտրոտ. 2. գիլորը ըղբիմոտ ըղբիմուը ելմոտ: —, ն. ելանել ի վերոյ մատուտկի. ընգիլիկըմոտ. ալմոտ:

Sain, aine, սէն, կն, ած. առողջ. 2. անբիծ. անարատ. անվնաս. 3. առողջարար. առողջ. 4. առողջատիպ. առողջ. առող. 2. լիտիրիչ. ներիչ. պողոմըղ. 3. չնգուը. խոբոր. 4. գիւրիմոտի. նօգտառուըղ:

Sainboix, սէնպուա, ար. առանուկան ատրգինի. պէր նիվ գիգնիր:

Saindoux, սէնգու, ար. ճարպ խոզինի. գծնոպ խոզը:

Sainement, սէնըման, մ. առողջութեամբ. առողջութեամբ. 2. առողջութեամբ. խմաստութեամբ. առող սէրմ. առղըբէր. 3. գիւրիմոտի. լաւ սէրմ. ակռանգիտ. լսհնիչին:

Sainfoin, սէնֆուէն, ար. բուրգունդական առուտայ. պէր նիվ եօնճա:

Saint, ainte, սէն, էնթ, ած. առաք. սպէգ. գիտորիգ. գիտորիգ. գիգիճ. վէրի:

Le — des saints, Սրբութիւն սրբոց. նէրքատագոյն մատնիտուրանի վիկտութիւնն ու առաքելոց Սողոմոնի. խորհուրդ ընդունելի վասն հաւատոյ Քրիստոսի:

Saint-augustin, սէնթ-օկիստէն, ար. նշանատիպ քրիստոսական. պէր նիվ ներկառուցիչ:

Sainte-barbe, սէնթ-պարպ, ի. վառօգարան նաւու. սանիա պարգա:

Saintement, սէնթըման, մ. սրբութեամբ. պէրկոնի:

Sainte nitouche, ի. ի Nitouche.

Sainteté, սէնթըթէ, ի. սրբութիւն. պէրկութիւն. գառիչ:

Saint-germain, սէն-ժէրմէն, ար. տանձ քրիչ հիւթալից. պէր նիվ արմատ:

Saïque, սաիք, ար. նաւ քրիչ. չայիգա:

Saisie, սէզի, ի. առնուլն ի գրաւ պինչա պատուոգանին. գրաւուածն. պատանգուածն. բռնհինն ալմա. գառի ներմա. ար. գիտ:

Saisine, սէզին, ի. տուցուածն. ժառանգութիւն. սէրտութիւն. գիտորիչ. գառի:

Saisir, սէզիր, ն. առնել. ըմպռանել. առնուլ. բռուռն հարկանել. 2. խմռնուլ. հասուցնել. 3. յափշտակել. գրաւել. 4. առնուլ պինչա ի գրաւ. գրաւել առ ժամ մի. պատանգել. հառհմոտ. ալմոտ. գառիմոտ. 2. անլսմոտ. ֆիհմ ներմոտ. 3. գառի ներմոտ. հառհմոտ. գիտորիչ. 4. բռնհինն ալմոտ. գառի ներմոտ: — d'une affaire un tribunal, հանել գործս քրիչ առաջի առանձին իրիք. գառնոյը պէր մոհմիտի հառգառբինի ընգիտրմոտ: Se —, ն. ձերբակալ առնել. ի բռուռն արկանել. 2. առնել. առնել. յափշտակել. 3. խառնել. յուպել. ներկնչել. հառհմոտ. խնդ նիրգիտ. 2. ֆիհմ ներմոտ. պէր

sagement, ածքշմ, ած. խնամուելութեամբ. զգաստութեամբ. ուղղութեամբ. ածքնեայ. խիտուկ ընտ. փոքոնակ:

Sagesse, ածքնա, նէ. խնամուելութիւն. զգօնութիւն. 2. չափաւորութիւն. Հանգարտութիւն. 3. ժուժկալութիւն. ցածութիւն. պարկեշտութիւն. 4. գիտութիւն. 5. վայելչութիւն. կարգաւորութիւն. 6. Գիրք խնամուելութեան. ածքելելելեաէ. ֆիլոսոփի. 2. Իօլէ. ելբրեբ. ածքալոքած. 3. ֆերհիպերբոլէ. եոեդ. էֆֆեկի. 4. իմ. իլիարտելէ. 5. հնան. ոբբ. 6. ոիֆբ իալ հիւմնի:

Sagette, ածքեա, նէ. նետ. 2. նետի. աուտկ ինչ. օք. 2. պիր ալ ֆիտան:

Sagittaire, ածքիդեա, ար. ազեղնաւոր (կենդանակերպ). պիրդին փավը:

Sagittaire, նէ. փ. Sagette 2.

Sagittale, ածքիթալ, ած. նէ. նետակերպ (կարան դանկի). (պալ կանալըպա) օէվերբի (եր եէրբի):

Sagitté, ée, ածքիթէ, ած. նետաձեւ (տերեւ). օէ պիրիմի (եոէթոթ):

Sagou, ասիս, ար. ալիւր ազդալից արմատենոյ. պիր նեւ խոտրա պըղջը սոնաս:

Sagouin, ասիսեի, ար. կզակապիկ. պիր ալ գիտրա:

—, ouine, սիի, ար. եւ նէ. անձն ազտեղի. էերբի գիմեոնի:

Sagum, սիօմ, ար. կգուտ,

Sale, ի, նէ. ի տաւատակ (զինուորաց). իտէտեմ:

Saignant, ante, ելիեան, անը, ած. արիւնաւոր. արիւնամոլամոլած. արեւամբ թաւալեալ. գանըբ. գանս պոսկընըլ:

Saignée, ելիէ, նէ. երակհատուածքիւն. 2. արիւն հանելալ. 3. ծայտած, կըբկինաւած արկան. 4. ջրմանալ. գան ալա. 2. ալընըլ գան. 3. գէբգէյին իչ գիբգիմ. 4. ինձի սա իօլա:

Saignement, ելիէմմ, ար. հատուածն, ծորուածն արեան (յարբնգաց). գան ածմ. գոնամ:

Saigner, ելիէ, ն. երակ հատանել. արիւն հանել. 2. չրջել ժամն ինչ ջուրց (գիտցին). կորիս բանալ. 3. զեռուալ. 4. հարստահարել. կորզել արծաթ յօժմիքէ. գան ալմաէ. 2. (նշանէ) պէր հետեւինի պուէնա խոտքան գիտիքրմէ. սոս իօլա ալմաէ. 3. պղտալմաէ. գիտիմ. 4. պրինչն ածէլ ալմաէ. ածէլ գօգրմէ:

— la viande, մսաբրել զարիւն մսոյ. էրինն գանըբ էեիմէլէմէ:

—, ն. արիւն հատալ. գան ածմաէ. գանմամէ:

Se —, յ. հատանել յանձնել. պարգեւ տալ. նուէր մատուցանել. էենգինգան գիտմէ. էեյէրեալ էերբմէ:

Saigneur, ելիէօո, ար. բժիշկ արիւնահան. բժիշկ որ տայ բաղում անգամ երակ հատանել. չօէ գան ալըբրբէը հերմ:

Saigneux, euse, ելիէօ, իօզ, ած. արիւնաւոր. արիւնաթաթաւ. գանըբ. գանս պոսկընըլ:

Bout —, պարանոց ալիսաբի կամ արմատ զենդեղոյ. պօլընըլմըլ գօյոսն իսիօտ գանս պոյնօս:

Saillant, ante, ոյլան, անը, ած. գիւտկալ. ի գուրս կարկառեալ. 2. արագոյն (անկինն). 3. նշանաւոր. երեւելի. 4. կանգուն կացեալ (ոչխար, այծ ի կնիքս). էբբմէլբ.

զոհ. պատարագ. 2. զոհ, յաշտ (հնդեմ անասուց). 3. զոհ. հրամարտումն. ֆռ-բոյան. 2. (պի-ղիֆրիֆ) ֆռ-բոյանը. 3. ֆիգուռ:

Sacrifier, ռռֆռ-ւֆիֆ, ն. զոհել: 2. զոհել, յաղել, յաշտ առնել (կռուց). 3. հրաժարել. զրկել զանձն. ծռզուլ. զոհել. 4. պատարագել. (Ա.Լ-ոհա) ֆռ-բոյան կռիռ, փուռ. 2. (պի-ղիֆրիֆ) ֆռ-բոյան ռռ-ևմուֆ. 3. ղիֆրուֆ կռիռ. պրռֆիմուֆ. ֆիգուռ կռիռ. 4. ֆռ-գուռ կռիռ. Լիղռ-բիռ ռիռյլուռ:

Se —, ֆ. զոհել, նռւիրել զանձն. փինփին (փռփիշոհ ռ-ղրռ-ռռ) ֆիգուռ կռիռ:

Sacrilége, ռռֆռ-ւիլ, ռբ. ռռճռրռկռպռռւծիւն. պղծռւծիւն. սիզռնռկռպռռ, ռռճռրռկռպռռ գռղռւծիւն. հիռ-ղռիռ-ւիղ. հիռպռբիռ կիյռյ փօֆռնմռ:

—, ռֆ. ռռճռրռկռպռռ. սիզռնռզերծ. ռմպռրիշռ. հիռ-ղռիռ-ւիղ. հիռպռբիռ կիյռյ փօֆռնռն:

Sacrilégement, ռռֆռ-ւիլ-ջիմռֆ, ռ. ռռճռրռկռպռռ գռղռւծիւռմ. սիզռնռզերծ ռնօրէնռւծիւռմ. ռմպռրշռռւծիւռմ. հիռ-ղռիռ-ւիղ-կիյլ:

Sacripant, ռռֆռ-ւիֆռֆ, ռբ. մեծռպռռն. պռրծռւկ. ֆռրռֆռ-ղրռճռռ. ֆռյիռնիռճիռ:

Sacristain, ռռֆռ-ւռֆիֆ, ռբ. կռռռպռր. ռռռնդռպռռհ եկեղեցւոյ. ռպռռռռպռր ռրդռռռռռն. փիլիռռ ճռհիռհռղնըն հռֆըղը. ճռհիռհռիռռն:

Sacristie, ռռֆռ-ւռֆիֆ, կֆ. ռրդռռռռն. ռռրկռռռպռնռյ. 2. ռպռռք եկեղեցւոյ. փիլիռռ ճռհիռհռղ. 2. փիլիռռ ղռռֆըմը, ֆլիռռը:

Sacristine, ռռֆռ-ւռֆին, կֆ. կռռռպռր կռռռն (ի կռռռռռռռն). ճռհիռհռիռռն բռհիռիռ:

Sacrum, ռռֆռ-ռմ, ռբ. ռռկր ռրդռռնի. ռռռրին ճռյր ն-նռյռրի. ֆռ-յրռ-ֆ ռօֆռ-ռռ-փիհյ:

Saducéens, ռռփռ-ռիիէ, ռբ. յֆ. ռռդռռկեցիք. գիռ-ռբիիէ:

Saducéisme, ռռփռ-ռիիզմ, ռբ. ռդռռնդ կռմ վարդապետռւծիւն ռռդռռկեցռց. գիռռբիիէ ֆըրֆռռը. գիռ-ռբիէըֆ:

Saette, ռ. Sagette.

Safran, ռռֆռ-ռ, ռբ. քրքռմ. գռֆրռն:

Safraner, ռռֆռ-ռռնէ, ն. ներքռկռնել, հռնդիրձնել քրքմով. քրքմռգոյն գռրծել. գռֆրռն-լռռմռֆ. գռֆրռն ըլռ ռօյռռմռֆ:

Safranier, ռռֆռ-ռռիիք, ռբռ ռռնկռծ. ռռռռնկ. ռռռռռպետ. փռ-գիիռռ. ղռ-ֆլիռ. ռ-ֆրիլ:

Safranière, ռռֆռ-ռռիիֆռ, իֆ. քրքմռռռռն. 2. քրքմռ-նոց. գռֆրռն-լըֆ. գռֆրռն ղռռյռռ. 2. գռֆրռն ռռղռռռռռ:

Safre, ռռֆռ-ը, ռֆ. գռռռկեր. ռրկռրռռռ. չիլռզռզռգ:

—, ռբ. քրքմռգռռիկ. քըրքռմռժռնգ. հինք ռռվիռ իռֆռ-ճռֆ գիր ռռրքռ:

Sagace, ռռֆռռ, ռֆ. կռրռվռռիռ. ճռրռռռր. ֆիրռռռրհռիէ. չիրյրռ:

Sagacité, ռռֆռռիրռ, իֆ. կռրռվռռիւն, ճռրռռռրռռիւն մռռց. խռրռգիռռռիւն. ֆիրռռրհռ. ռֆըէէէըէֆ. գիրյրռիէ:

Sage, ռռֆ, ռֆ. իմռռռռռն. գիռռռն. 2. ժռռժկռէ. գռռռռ. հռռհռռ. զգռռռ. ցռռծռռն. 3. հռռմրռյր. հիզ. զգռն. 4. մռռռցի. հռռնճռրկող. կռրռվռռիռ. իէռիմռռ. ռէ՛. հռռիմ՛. 2. ի՛հէ ֆիրհիզ. ֆռռ. իհիրռռէը. իռռհիէ. 3. հռռէիմ՛. ռռռէռռ. 4. ռֆըէէը. գռռռրիհէ:

Sage-femme, ռռֆ-ֆռմ՛, կֆ. մռռնկռռռրմ. կռռիր:

ահք քանդուածն. 2. խառնուցյա դեղ. պօղմա. խոյտ. ալի խոսի խինի. 2. յարմաֆարըլ խընձոր:

Saccagement, սափաքմոի, սբ. աւարտուխիւն. յափշտակուխիւն. խաղմալամա:

Saccager, սափաքե, ն. աւար հարկանել. 2. աւերել. վերք ի վայր հարկանել. խաղմալամափ. 2. ալի խոսի, պիրպաք, խարտաղ խինիք:

Sacerdoce, սաղխափօս, սբ. քահանայուխիւն. 2. քահանայք. 3. քրմուխիւն. փափաղըփ. 2. փափաղար. 3. պիսի փխահինըէյի:

Sacerdotal, ale, սաղխափաղ, ած. քահանայական. 2. քրմուխեան. քրմական. փափաղարա, փափաղըղա ինձուրէնք. 2. պիսի փխահինէնէ, պիսի փխահինէյինէ պայէր:

Sachée, սալե, էն. քսակ մի լի. սպարկ մի. պէր ընդպա պօլասաս:

Sachet, սալե, սբ. փոքրիկ սպարկ. քսակիկ. 2. քսակիկ բուվիճայից. ընդպաճըփ. փխաճէփ. 2, ինձ ի ամպէր փխաճէյէ:

Sacoche, սափօլ, էփ. երկսպարկեան պայուսակ. քսակեղիճ. 2. սպարկ դրամոյ. հեյպե. 2. սփղէ ընդպասը:

Sacraire, սափախա, սբ. մխաուան. սահման. փէլէխաճէփ. մապէս:

Sacramentaire, սափասանդէխա, սբ. խորհրդամերժ. աղանդաւոր ուրացօղ խորհըրդոյ գոհուխեան. փասափասը ինփէսը ենկեն:

Sacramental, ale, սափասանդալ, ած. խորհրդական. խորհրդոյ եկեղեցւոյ. 2. էսական. գլխաւոր (բանք գասլանց). սբբէ. ինափփէ. 2. սաբլ. պալ:

Sacramentalement, սափասանդալըմոի, ած. խորհըրդոյ եկեղեցւոյ. 2. խորհրդական. 3. խորհրդոյ գոհուխեան. խորհրդեան. վերջին խափ ինափփա:

Sacramentel, elle, տ. Sacramental.

Sacramentellement, տ. Sacramentalement.

Sacre, սափը, սբ. օծուխիւն մեռելոյ. 2. օծուխիւն, ձեռնադրուխիւն եպիսկոպոսի. 3. արիւանիկ բաղե. չէ՛ոմ ինափփ՛էի փափլոհ. 2. փիսփսաղ ինափփէի. 3. պիր նէվ սիմանա:

Sacré, ée, սափէ, ած. սրբեալ. օծեալ. նուիրեալ. ձեռնադրեալ. 2. սուրբ. սիծարոյ. նուիրական. սիհերենական (առ հեթանոսս). 3. (կիզ) սուրբն ծայրի պղնձայսրի. մափսափփս. 2. ինպօղ. չէրփէ. 3. փսայրսէ սօփսմանա պայէր:

Sacrement, սափըմոի, սբ. խորհուրդ եկեղեցւոյ. 2. խորհուրդ գոհուխեան, հաղորդուխեան. 3. խորհուրդ ամուսնուխեան. ամուսնուխիւն. փէլէսը սբբը. 2. փսապա. պէսկիճ՛ի փինափփաէի. 3. նէփհան սբբը. խվէնէ:

Saint —, ճամանչ Սրբուխեան. պիսրլանէյ:

Sacrer, սափսէ, ն. նուիրել. սրբել. օրհնել. օծանել. ձեռնադրել. (փսպէլահ, փէսփսպ) ինափփս խինիք:

—, չ. երդնուլ. հայհոյել. նպովիլ. խիճին, փինփիր խինիք:

Sacret, սափսէ, սբ. ճուռակ բրիսանիկ. չսբբր սինամա:

Sacrificateur, սափսինփիփսօ, սբ. զոհիչ. զոհարար. փսպպան փէսէն. զապիհ:

Sacrificature, սափսինփիփսի, էփ. զոհապարծուխիւն. պատիս, պաշտօն զոհատարի. փսրպան փէսէ. զապհ ճերմիկպէ:

Sacrifice, սափսինփիս, սբ.

ը. 7. Խօֆա–չար ինֆէրնէյի ներսեան փականը փարչատը։

Saboter, ասպօդէ, Ն. շրխշրխել զասպովքիւղ. խաղալ ասպովքիւզիս. փոպոճ փականքը։

Sabotier, ասպօդիէ, ած. ասանդալագործ. 2. ասանդալ ծախող. ոտանոցաձև ֆոպոճ խոփան. 2. ոտանոցաձև ֆոպոճ կիչկին։

Sabotière, ասպօդիէռ, էն. ասանդալագործ. ոտանոց ֆոպոճ սալա խօր։

Sabouler, ասպուլէ, Ն. ձգել ձգձգել. ասասպրտցուցանել. լլկել. 2. ասասկացած առնել. ընէիկ ընէլիէրմէ. խըչֆալամոք. խօրոնէլամոք։ 3. խըչ նէնի ապրլամոք։

Sabre, ասպր, ած. սուսիր. վաղակաւոր. մեծաքի. ֆըլըճ. խոհագան։

Sabrenas, ասպրնա, ած. սրսուռ ասասւոր խոշորագործ. ֆոպոճ, խոհագան ընօյիս խոձան կըճի։

Sabrenasser, **Sabrenauder**, Ն. հարուածոտել, ածգի, վարկպատրաստ, բաղի, խոշոր գործել. 2. կատարել յախտաւան, չատապատ. խոհագան ընօյիս, ֆոպոճ էշլիմէ։ 3. ոչֆալ ներել, ամէնէ նէնի պիէրմէ։

Sabrer, ասպրէ, Ն. հարկանել վաղակաւորաւ. խոհագան, ֆըլըճ ըլա ասրմոք։

— **une affaire**, կատարել չատապաւ եւ վարկպատրաստի. ամէնէյնէ վի խոհագան ընօյիսիտ պիէրմէ։

Sabretache, ասպրճաթաշ, էֆ. պրատպանոակ սուսիրի. ֆըլըճ ճէպի։

Sabreur, ասպրէօռ, ած. քաջամարտիկ ի սուր. ճարտասար չարտիլ. էյի ֆըրըճ վերմի. էյի ֆըրըզ ընօրհան։

Saburral, ale, ասպուռալ, ած. (հիւանդաւորմիւն) ախտաղ լեզուի կամ կակորդի. փէլ խոխօթ պօլլուզ ընէրհանգան պօռհր խոփան (խոռիկէֆ)։

Saburre, ասպուռ, էֆ. աղա լեզուի կամ կակորդի յատկանաւորմեամբ ասամքի. փոք պօշըռանըպռան օլան փէլ խոխօթ պօղլուզ ընէրէ։

Sac, ասէ, ած. պրատպանոակ. գրպան. 2. քսակ. պարկ. շմբրաց. 3. խորգ. քուրձ. խարտաղ. 4. մաճառ. 5. ասասգըա. փոր. գանձակ. 6. կապուտա կապռպատա. ասատր. ատատրատաւորմեամբ. ճկռղ. 2. փօսկ. ներքո. լռավոլ. խորոթ. 3. ընկղզպարէրատ խորոթը. 4. լճան. 5. փոք. ֆարըճ. 6. խոպռա. ֆոփըչռա։

Cul-de-sac, անկլ փողոց. ընբռռոզ ասֆոք, ներ։

— **à vin**, ատրըշխա. գինեգէշ. պափրէ։

Mettre qn. au —, կատկիլ, ասֆ ի բնէրան առնել զգբ. պէրէսինէ ճկվողըը ընէֆկիլէֆ, ատչըճը ֆոփռմոք։

Saccade, ասֆոփ, էֆ. ճօճափիլ, ձգիլ գասանձ. ցանց առնձի. 2. ճօճափուածք. տատանուածք. ցնցուածք. 3. կշտամբանք. ատատկացած պատուհաս. 4. անկատպ եւ անշնորհ շարժուածք. ոլըճ խոլցըճը պէլէֆ, ընֆէֆ. 2. ատբռռա. պէլէֆ. 3. ներքէ. ընբէըլ. 4. օրանըզ հարֆէֆկին։

Saccadé, ée, ասֆոփ, ած. անկատպ. անշնորհ(շարժուածք). 2. կցկտուր (ած). օրանըզ. բոպռհռոզ. 3. էբէրէ (խոհիլհ)։

Saccader, ասֆոփ, Ն. ձգել, ճօճափիլ գասանձ ընէրհուարկ. ոլըճ խոլցըճը ընէֆկէֆ, ատբռռոք։

Saccage, ասֆոթ, ած. ա–

Saburral, ale, ասպուռալ, ած. (հիւանդաւորմիւն) ախտաղ լեզուի կամ կակորդի. փէլ խոխօթ պօղլուզ ընէրհանգան պօռհր խոփան (խոռիկէֆ)։

Saburre, ասպուռ, էֆ. աղա լեզուի կամ կակորդի յատկանաւորմեամբ ասամքի. փոք պօշըռանըպռան օլան փէլ խոխօթ պօղլուզ ընէրէ։

Sac, ասէ, ած. պրատպանոակ. գրպան. 2. քսակ. պարկ. շմբրաց. 3. խորգ. քուրձ. խարտաղ. 4. մաճառ. 5. ասասգըա. փոր. գանձակ. 6. կապուտա կապռպատա. ասատր. ատատրատաւորմեամբ. ճկռղ. 2. փօսկ. ներքո. լռավոլ. խորոթ. 3. ընկղզպարէրատ խորոթը. 4. լճան. 5. փոք. ֆարըճ. 6. խոպռա. ֆոփըչռա։

Cul-de-sac, անկլ փողոց. ընբռռոզ ասֆոք, ներ։

— **à vin**, ատրըշխա. գինեգէշ. պափրէ։

Mettre qn. au —, կատկիլ, ասֆ ի բնէրան առնել զգբ. պէրէսինէ ճկվողըը ընէֆկիլէֆ, ատչըճը ֆոփռմոք։

Saccade, ասֆոփ, էֆ. ճօճափիլ, ձգիլ գասանձ. ցանց առնձի. 2. ճօճափուածք. տատանուածք. ցնցուածք. 3. կշտամբանք. ատատկացած պատուհաս. 4. անկատպ եւ անշնորհ շարժուածք. ոլըճ խոլցըճը պէլէֆ, ընֆէֆ. 2. ատբռռա. պէլէֆ. 3. ներքէ. ընբէըլ. 4. օրանըզ հարֆէֆկին։

Saccadé, ée, ասֆոփ, ած. անկատպ. անշնորհ(շարժուածք). 2. կցկտուր (ած). օրանըզ. բոպռհռոզ. 3. էբէրէ (խոհիլհ)։

Saccader, ասֆոփ, Ն. ձգել, ճօճափիլ գասանձ ընէրհուարկ. ոլըճ խոլցըճը ընէֆկէֆ, ատբռռոք։

Saccage, ասֆոթ, ած. ա–

S.

Sa, սա, սի. Էկ. իւր. նա-յա. փնտր. օնա՜ն:

Sabaïsme, ս. Sabéisme.

Sabbat, սապա, ար. շաբաթի (Հրէից). 2. պիշերա-կան ժողով վհկաց. 3. աղ-մուկ. դղրդիւն. աղաղակ. ճոռոմ երիվրտ. շապա. 4. սիհիրպազլարըն կիձի ճեղքէտ. 5. շաբաթա. փոխըտը:

Sabbatine, սապատին, Էկ. փիղիսափայական պապքար վարժուհեան. ճշդի էնին օ-ըան ֆեյխաա-ֆէյեըն ճո-ճա-պըլըտ:

Sabbatique, սապատիկ, ած. (աս, շրջան) եւթնեղրտրդաց. եւթնեղրտրդ. խափ խըլըըտ, խափնեցիկ (սիրտ):

Sabéen, սապեի, ած. սաբէական. Հրապաշտ. պ-ըիկլէրըպոլի. պըիկլէրըն:

Sabéisme, սապէիզմ, ար. սաբէուհիւն. մոգուհիւն. Հրապաշտուհիւն. պըիկլէր-գըռըլէտ. մաճառէյեըն:

Sabine, սապին, Էկ. սկիւ-ֆիական գի. ոչէ ճինա ար-գըճ ապաճը:

Sabisme, ս. Sabéisme.

Sable, սապը. ար. աւազ. 2. խիճ երիկամանց. 3. ժա-մուցոյց աւազայ. 4. սիաւ գոյն. 5. աւազեղէն կապա-պար ձուլապարծաց. փաա. 2. պէօղէտ փոամա. հասան. 3. փա՜ս սասիը. 4. սէյահ ըինէ. 5. փոամդան պէօփքճի փուըզը:

Avoir du — dans les yeux, ծանրանալ արտուանանցն ի քնոյ. սոյափոապան ի-ըէ-փոփանմաէ:

Sabler, սապէ, ն. ծած-կել աւազով. աւազ ցա-նել. 2. ըմպել ի մի շունչ եւ չասպատաւ. փոամ սալաթօըլի-մէտ. փոամ խոյմաք. 2. ոչէ սալափօա վէ չոփսաէ էնըմէտ:

Fontaine sablée, պռանարտ աւազայինց ի յատակել զջուր. սասյսա պէրրսփլիմա էնէն փոամըա սա՜ խոպլինէտ:

Sableux, euse, սապլէօ, ըօղ, ած. (սլիւր) աւազա-խառն. աւազատա. փոամըա. փոամ փոդըըէտ:

Sablier, սապլէր, ար. ժամացոյց աւազայ. 2. աւազ-ամման. 3. աւազենի. ծառ ինչ. փոամ սասրը. 2. ըոզ փոդը. բիլփան. 3. բիլփան ապաճը:

Sablière, սապլէրա, Էկ. փոա, խոռչը աւազայ. 2. հեծան. փոամըատ. փոամ չը-փոբաճատ չոփոար. 2. պէրէտ:

Sablon, սապլօ, ար. ժանր աւազ. ինճ փոամ. ապէնա:

Sablonner, սապլօնէ, ն. շփել աւազով. փոամ սալա օվմաք:

Sablonneux, euse, սապլօնէօ, ըօղ, ած. աւազին. փոամըա:

Sablonnier, սապլօնիէ, ար. աւազավաճառ. փոամճա. ապէնաճը:

Sablonnière, սապլօնիէրա, Էկ. փոա ժանր աւազայ. փոամըատ. ապէնա ծաղը:

Sabord, սապօռ, ար. պա-տուհան գնդրնկեցայ նաւու. ըոմպոբ. կէփէք ըոփ մպղը:

Sabot, սապօ, ար. սան-գաչ. մոյկ փայտեղէն. 2. ամբակ. կճղակ. 3. սոբավ-բիւղ. շանչանն. 4. խեցե-մարթ ինչ ծավռա. 5. յատկ քնար. 6. սանգալակերպ գաչխուրան բազանեաց. 7. երկաթի անուսակալ. օփոան փոպոճ. 2. (ի) ըընդողը. 3. փոպոճ. ֆընըլտոփ. 4. պէր ալ սկոփքի, փոպոէլա պէ-նէղ պէօճէյէ. 5. ֆէնա փէ-ման. 6. պէր նիվ համամ ըա-

Rum, ր. Rhum.

Rumb, ռօյթ, ար. մէն մի գիծ հորիզոնի վրայ նշանակուցիր. բնաշխարհ ընդհանրապէս հետ պէտ բնակիչներն պօղտալաները:

Rumeur, ռիւմէօռ, էդ. շշուկ. չիմուտ. չհինդն. ժողովուրդի մռմռոց. 2. Համբաւ. հասարակաց զրոյց. լեռնական. գաղտնաբար խօսիլ կիսկիսել. խօսակցութիւն. խռովութիւն. 3. լուր. խիստ ահաւոր լուր:

Ruminant, ante, ռիւմինան, անթ, ար. որ ճաշակած կերածը կրկին կերածը կերածն:

Rumination, ռիւմինասիօն, էդ. որճակումն. որճակած. որճակ. կերածը. կերածը:

Ruminer, ռիւմինե, ն. որճակել. 2. որճակել ի մտի. մտածել. 3. գիշերային կենդ. էնկեր գիշերանոց:

Runique, ռունիք, ածական. հնութեան. հին դերմանական. հնոց հիւսիսաբնակաց իւրայ. կոչի Ուլֆանիալըլար, կոչի չինաւորներ պէտ:

Ruptoire, ռիւպթուար, ար. խարան որ անագան այրէ. կամ ինչ որ բերէ կերակուրը:

Rupture, ռիւպթիւռ, էդ. խորտակումն. բեկումն. կտրատած. 2. ազգակցութեան. 3. քակտումն. ի չնամութիւն գժտութիւն. 4. լուծումն, եղծումն (գաշնաց, ամուսնութեան). 5. խառնուած գունոց. գերծ. գերծուլ. 2. պոկուիլ. 3. պղտորուիլ. խոխ ալիք. 4. նեխ. պղտորիլ. պոռնիկ. 5. պղտորիլ գործելիքներ:

Rural, ale, ռիւռալ, ածական. գիւղական. գաւառական. կայցա, տեղի պուր. առհաւել:

Ruse, ռուզ, էդ. նենգ. դաւ. խորամանգութիւն. 2. Հնարք փախուստի (նրջեր...). ֆինն. հնարագիտութիւն. 2. լաբիրինթոս:

Rusé, ռե, ածական. խորամանգ. ֆեղեռպազ. գնդակեր:

Ruser, ռիւզե, ն. խորամանկել. 2. Հնարել գիտակութեան. խուսափել. խոտորել. ֆինն խոյտել. հիլեպազութիւն. 2. ճանապարհ ուրախ. լաբիրինթոս վերին:

Rustaud, aude, ռիւսթօ, օթ, ածական. տմարդի. տեղացի. խօրեակ. խօսուն:

Rusticité, ռիւսթիսիթէ, գիւղականութիւն. բրտութիւն. տեղացիութիւն. գռեհկութիւն:

Rustique, ռիւսթիք, ածական. գիւղական. 2. անգործ. խոպան. վայրենի. անպատրաստ. 3. գիւղական. անխորտ. տմարդի. խոյտ. տեղացի. գռեհիկ. 3. Համեստ. էժան. գիւղական. 4. Հասարակ. խօրեակ. հեռաւոր:

Rustiquement, ռիւսթիքման, ած. տմարդաբար. գռեհկաբար. խօրեակաբար:

Rustiquer, ռիւսթիքե, ն. խաշարագործ կամ գիւղական կերպարանք կատարել. 2. անհարթ կամ խոշոր կոփել (գլարիս). տեղացի խոշոր ընդունիլ. 3. Հնարել. 4. (ճանը) գռեհկաբար խօսիլ:

Rustre, ռիւսթր, ածական. յոյժ գիւղական. կարի խիստ բիրտ. հեռաւոր. էէ գռեհ:

Rut, ռիւթ, ար. կաղապար. ձեռակերտ (եղջերուաց...). (ձիւն ելբրիս) գետնաձիր:

Rutèle, ռիւթել, էդ. տարեկ փեգենայի. ականջի օձաձև պօճակ:

Rutoir, ր. Routoir.

Rythme, ր. Rhythme.

Ryzophage, ռիզոֆաժ, ար. միջատ որ պատառաճաճ. որ նիվ ուրի գռեհկաբար պօճակ:

ակ. որմոյ եւ անկողնոյ. փար օգնեցի, իմն. 2. գիւղ մի գիւղ. արաբերէն անուն ունի։

Rueller, ռիւէլէ, ն. — la vigne, կուռել զկողն գործոյ գորիոյ. ծեծելով սոսնձել երիտքերս իրարմէ։

Ruer, ռիւէ, ն. արձակել, ձգել ուժգին. 2. ձգել քարինս. հրել իւր ոտիս. ֆըռլռնիս. 3. նետ ոտիս։ — , ն. կիցս ընկենուլ. 2. հարկանել. ընկնիլ. ընկնիլ ոտիս. 2. սոսկիս։ Se —, ն. յարձակել, դիմել, անկանել ի վերայ. պերճութենն իւրմէ նետ ունի հիւծի երթիլ, սրերմէ։

Rueur, euse, ռիւէօռ, իօզ, ած. անկուշտ. կիցսընկեց. ընկենի սոսկ. ընկնիլ։

Rufien, ռիւֆիէն, սր. հոմանի. սեղէմ. 2. բորտած. բորտաւոգ. ընդոթրի. 3. ֆէնէլէնի։

Rugine, ռիւժին, իդ. քերիչ վիրաբուժի. ծերբոհանի գործ ցոյնաց պէտի։

Ruginer, ռիւժինէ, ն. քերել գսակերս (առ ի զատուցանելոյ ի գիւտս մոյ). ածելի գործ ցոյնաց։

Rugir, ռիւժիռ, ն. մռնչել. պոյռնըմիլ։

Rugissant, ante, ռիւժիսան, անդ, ած. մռնչող. մռնչական. պոյռնըրլըճի. հայիըրան։

Rugissement, ռիւժիսման, սր. մռնչիւն. պոյռնըրմա։

Rugosité, ռիւկոզիթէ, իդ. անհարթութիւն. խորտուբորոտ. խոիը խոռոչոտ։

Rugueux, euse, ռիւկէօ, իօզ, ած. անհարթ. խորշոմեալ. խոիը խոռոչոտ. պոռըտըտ։

Rullée, ռիւլէ, իդ. ե. զերական ձեւի կղմընդրաց. ծերեիս ենթերընն ընկելոյն պընտոց։

Ruine, ռիւին, իդ. կործանումն. տապալումն. ւեւրած. 2. վնաս. կորուստ. տապալանումի իւն. անկումն. 3. նկար աւերակաց. արուեստական աւերակ. իբրեմ. վերանըմէ. խորտակիս. 2. գոբր. փայտ. ընկալ. իբրեմ. պիտիմ. 3. վերանի իտալիս. ընկոն իւր ինքնիմի։

Battre en —, գնդակաձեւ (զպարիսպն). 2. տատանիմ յարձակել ի վերայ. անընդդիմակաց պատմեաւ մարտաւել ընդդէմ... (իալէնի) աընըր ինծըսր ըստ պէտիս. 2. ընկոնի ինչ հիւծի երթիլ. ինծոնն պիր ընորդ ինչ ընկոնի գործոյ ծեծելընիս։

Ruines, իդ. յ. աւերակք. աւերած. 2. ինչ ստաւոտի իւն. աղէտք. կորուստ. վերանի. իբրեմ. 2. ինիլնիս. վերել։

Ruiner, ռիւինէ, ն. կործանել. փլուզանել. 2. տապանել. մեռցել. 3. ինչ ստաւոտացուցանել. աղքատացուցանել. կործանել. խորտակիս. 2. պոշմիս. պոռը վերմիս. 3. ինիլնիս ինչ ինծոն երթիլ. երկնի իբրեմ։

Ruineux, euse, ռիւինէօ, իօզ, ած. խարխուլ. խախտուտ. 2. մեռացեալ. կործանիլ. գնհիկոպէնիլ. իբրեմ ինչ ինիլնիս. 2. պոռըտըտ։

Ruinure, ռիւինիւռ, իդ. կտրած ի գերանի. ագռաւոյնմն. իկոն իւրն. կնդիրմն նէյռնը։

Ruisseau, ռիւիսօ, սր. վտակ. առուս. հեղեղ. 2. հեղեղատ. 3. ուղեւ փողոցց. ըրմիս. 2. ոռռ իօլռռ. ոռիսիա ռեւ ոռռ։

Ruisselant, ante, ռիւիսլան, անդ, ած. վտակահոս. հոսող. ռեւ կիւն ոռիս։

Ruisseler, ռիւիսլէ, ն. հոսել գօրէն վտակի. վտականալ. ռեւ կիւն ոռիս։

աին կամ-իլն. 2. Ճղղիւ. յյնատին բնիտանն. ոջն գոմ-ոը-ընատուն. 3. փէֆէտի էնի. մանը ըրբընատուն:

Rubricaire, ռ-ի-պ-ի-ֆէ-ր, ար. տեղեակ կատմրատիր խրատուց (ի ժամատիրս). ֆ-ի-յի'ւն տալունի վ-ի-ս-ն:

Rubrique, ռ-ի-պ-ի-ֆ, ֆէ. առար. կատմրատիղ. 2. վերնատիր. խրատնատիր. 3. կատմրատիր. խրատար, կանոնք (ի ժամատիրս). 4. տվտրտ-ֆ-իւն. պատմութ. 5. խորհ-ժանկտ-ֆ-իւն. Հարատարտ-ֆ-իւն. դատ. ոչոտ ինոչը. փըր-ըղը ինօփրտ. 2. ի-ռնվ-ն. 3. ֆ-ի-յի-ւ. նատհատ. ֆ-ռնո-ռ. 4. ատիկ. ոյին. 5. ա-ոնի-ոլըֆ. պ-ւ-ւ. հիւնք:

Ruche, ռ-ի-չ, ֆէ. փեթակ. մեղրաւարան. 2. անդաստատակ լսանլնաց. 3. ապտնգ լի կնճդանի զետնավ-ք ծովու. ոչը ֆօվ-նը. 2. ֆ-ա-լ-ի փ-ւլէյի ի-ն-ն-ի-ֆ-ւէ ֆօվ-ո-ֆ. 3. փէրէ պ-օցի-ւլէ ռ-ի-ն-ի-ֆը:

Châtrer une —, կ-ի-ւլ պ-ի-ր-ը. պ-ւ ա-ա-չ-ի-ֆ:

Rucher, ռ-ի-չ, ար. մեղրատուն. ոչը ֆօվ-նը ծ-ւ-ի-ֆ-ի-ն-ը:

Rudânier, ière, ռ-ի-ֆ-ա-նիէ, իէ-, ած. խոշոր. դաժան. տմարդի. խօրհ-ոֆ. խօղ-ն. ֆ-ոպ:

Rude, ռ-ի-ֆ, ած. խիստ. կարծր. 2. դաժան. բարկ. կծու. 3. խիստ. դժուարին. անհարթ. դերբաւկ. 4. դժնդակ. ծանր. տաղտուկ. 5. խստերախ. 6. տմարդի. խիստ. խոժոռ. վայրենի. 7. բռնաւոր. խիստ. տաստիկ. 8. անզարդ. անպատրաստ. անշնորհ. խոշոր. ռ-ի-ր. փէ-. 2. ֆ-ի-ր-ի-ֆ. ֆ-ի-ֆ-ի-ն. 3. խոմբա-խ-ի-ֆ-ա-. փ-ի-ղ-ի-ն-ի-ֆ-ղ. ի-յ-ի պ-ի-յ-ի-ֆ-. 4. ընկ-ի-ն. կ-ի-ֆ. ողբ. զ-ի-հ-ի-ն-ի-ֆ. 5. ռ-ի-ր-ի. պ-ի-ը ֆ-ի-ֆ (ռ-ի). 6. խօրհ-ոֆ. խօղ-ն. հ-ի-օֆ-ի-ֆ. 7. ֆ-ի-ֆ-ի-ն. ռ-ի-ր-ի. չ-ի-ֆ-ի-ն-ի-ֆ. 8. փ-ի-չ-ի-ն-ի-ֆ. լ-ի-ն-ի-ֆ-ի-ն-ի-ֆ. ֆ-ոպ:

Rudement, ռ-ի-ֆ-ի-մ-ի, մ. չ-ի-ն-ա-կ-ա-ն-ա-պ-ի-ն. խոտ. ա-ա-ա-կ-ա-ֆ-ի-ա-ի-ֆ. 2. ժրտ-ֆ-ի-ա-ի-ֆ. զօրա-ֆ-ի-ա-ի-ֆ. խօրհ-ի-ի-ֆ-ի-ի-ֆ. ռ-ի-ր-ի-ֆ. խ-ի-ֆ. 2. զ-ա-յ-ի-ի-ֆ. հ-ա-յ-ի-ի-ֆ:

Rudenté, ée, ռ-ի-ֆ-ա-ն-ի-ֆ, ած. (սիւն) պ-ա-ռ-ա-ռ մ-ա-ա-ն-ի-ֆ-ի-ֆ. ոլ-ի-ֆ-վ-ռ-ի-ֆ ո-ա-ի-ֆ-ռ-ֆ ոլ-ի-ն, ն-ֆ-ա-ի-ֆ-ա- (փ-ի-ր-ի-ֆ):

Rudenture, ռ-ի-ֆ-ա-ն-ի-ֆ-ա-, ի-ֆ. պ-ա-ռ-ա-ռ մ-ա-ա-ն-ի-ֆ-ի-ֆ (սիւն). (փ-ի-ր-ի-ֆ-ի-ն) ոլ-ի-ֆ-վ-ռ-ի-ֆ ո-ա-ի-ֆ-ռ-ի-ֆ-ի-ն-ի-ֆ-ա ն-ֆ-ա-ի-ֆ:

Rudéral, ale, ռ-ի-ֆ-ի-ա-ի-ֆ, ած. որ բ-ա-ա-ա-ն-ի-ֆ ի փ-ի-ֆ-ա-ա-ի-ֆ-ռ-ա-կ-ա-պ. ի-ֆ-ի-ֆ վ-ի-ր-ռ-ի-ֆ-ի-ֆ ի-ի-ֆ-ո-ֆ վ-ի-ր-ռ-ի-ֆ-ի-ֆ պ-ի-ն-ի-ֆ:

Rudesse, ռ-ի-ֆ-ի-, ի-ֆ. խ-ա-ա-ա-ֆ-ի-ֆ-ի-ն. կ-ա-ր-ծ-ր-ա-ֆ-ի-ֆ-ի-ն. ա-ա-ա-կ-ա-ֆ-ի-ֆ-ի-ն. 2. խ-ո-ղ-ր-ա-ֆ-ի-ֆ-ի-ն. ա-մ-ա-ր-դ-ա-ֆ-ի-ֆ-ի-ն. չ-ի-ն-ա-կ-ա-ն-ա-ֆ-ի-ֆ-ի-ն. ռ-ի-ր-ի-ֆ-ի. փ-ի-ֆ-ի-ֆ. փ-ի-ֆ-ի-ն-ի-ֆ. 2. ֆ-ի-պ-ի-ֆ-ի-ֆ. ֆ-ի-ֆ-ի-ֆ:

Rudiment, ռ-ի-ֆ-ի-մ-ի, ար. սկզբ-ա-ն-ի-ֆ (դ-ա-ա-ի-ն-ի-ֆ-ի-ն ի-ի-ֆ-ի-ֆ). 2. ժ-ա-ն-ի-ֆ-ի-ա-ի-ֆ-ա-ա-ծ (ա-ն-դ-ա-մ-ի-ֆ մ-ա-ր-մ-ի-ֆ). (ի-ր-ի-ն ի-ի-ա-ն-ի-ֆ) պ-ի-ի-ն-ի-ֆ-ի-ֆ. 2. (պ-ի-ֆ ա-ի-ն-ի-ֆ) ա-ֆ-ի-ֆ ի-ա-ֆ-ի-ի-ֆ-ի-ֆ ի-ի-ֆ-ի-ի-ֆ:

Rudiments, ար. յ-. սկզբ-ա-ն-ի-ֆ. ա-ա-ա-ի-ն-ի-ֆ-ի-ֆ. ի-ի-ֆ ի-ա-ի-ֆ-ի-. պ-, ի-ն-ի-ֆ. ֆ-ի-ի-ֆ-ի'հ ա-ի-յ-ի-ֆ-ա-

Rudoyer, ռ-ի-ֆ-ա-ա-յ-ի-ֆ, ն. խ-ա-ի-ֆ գ-ն-ա-ի-ֆ. յ-ա-ն-ֆ-մ-ա-ն-ի-ֆ-ի-ֆ. ա-ա-ա-կ-ա-կ-ա-ծ ա-ա-ն-ի-ֆ. 2. ի-ա-կ-ի-ֆ. խ-ա-ի-ֆ ա-չ-խ-ա-ա ա-ա-ն-ի-ֆ (պ-ր-ի-ա-ր-ն). ի-ի-ֆ-ա-ի-ֆ-ի-ֆ, ռ-ի-ր-ի-ֆ-ի-ֆ ի-ի-ֆ վ-ի-ր-ը-ն-մ-ի-ֆ. 2. (ռ-ի-ը) ի-ի-ֆ-ռ-ի-ֆ-ի-ֆ-ի-ֆ, ի-ի-ր-ֆ-ի-ա-մ-ի-ֆ:

Rue, ռ-ի-, ի-ֆ. փ-ի-ղ-ի-ն-ա-յ. 2. ճ-ա-ն-ա-պ-ա-ր-հ. փ-ո-ղ-ա-յ. ռ-ի-ռ-ի-ֆ ո-ի-ա-. 2. ի-ո-լ. ռ-ի-ֆ-ի-ֆ:

Fou à courir les rues, կ-ա-ր-ի յ-ի-մ-ա-ր. ֆ-ի-ֆ ն-ը-ւ-ղ-ը-ն:

Ruelle, ռ-ի-ի-լ, ի-ֆ. ն-ր-ա-ֆ-ի-ֆ-ո-ղ-ա-յ. 2. ա-ն-ջ-ա-կ-ա-ա ը-ն-ղ

Rouvrir, ռուվրիր, ն. վերաբացամ բանալ. ինչպես, ինչնիցե ապրիլ:

Roux, ousse, ռու, ռուս, ած. կարմիր. աշխատ. խառնձրագոյն. կարմրեցը. գեղեցիկ խառնված սոբը:

—, ար. աշխատ գոյն. 2. խառնձրագոյն հաճախանք կերակրոց. գեղեցիկ բնոյթ. 3. ոչ. ինչոյ ասղաս:

Roux-vieux, ռու-վիյօ, ար. քոս (ձիոց). (ալ) ռայռաղա:

—, ած. քոսոտ. (չուն) բռբոտ. ռայռաղաղ (գեղ):

Royal, ale, ռուայալ, ած. արքունի. արքունական. թագաւորական. 2. փառաւոր. վեհապայծառ. ազնուական. վեհաշուք. փոխլեհի. ռուալ նախ. հեռայոտ. 3. գեղեցիկ. ղեհի:

Royale, ռուայալ, նթ. փունջ մօրուաց ի ներքոյ ստորին շրթան. պոռ ռոբերը:

Royalement, ռուայալըման, ած. թագաւորաբար. փոխրեհ ինդ:

Royalisme, ռուայալիզմ, ար. թագաւորականութիւն. կուսակցութիւն թագաւորի. փոխրեհ նաթֆէըը օլմա. ռուալիզմ նաթֆը:

Royaliste, ռուայալիսթ, ար. թագաւորական. կուսակից թագաւորի. փոխրեհ նաթֆէըը:

Royaume, ռուայոմ, ար. թագաւորութիւն. երկիր թագաւորութեան. փոխրեհըը. գեղեցիկ բնոյթ:

— des cieux, արքայութիւն երկնից. ճիննէրի:

Royauté, ռուայոթէ, նթ. թագաւորութիւն. պատիւ արքունական. փոխրեհըը. նաճթորըը:

Ru, ռի, ար. առու. վտակ. ջրափոր. ղեզմ. ըմֆէ նէյռ:

Ruade, ռիուատ, նթ. աքացիչ. 2. ամպրտութիւն. ինքնիզ. 2. նօթուորըը:

Rubace, ռիպաս, } նթ.
Rubacelle, ռիբա, } լանապատ, գոյն կարկեհան. ռուբէ ձոր նաֆոր. գեղհեզ նաֆոր:

Ruban, ռիպան, ար. ժապաւէն. ծոպք. ղերնի. գօրթել:

Rubanerie, ռիպանըրի, նթ. ժապաւէնագործութիւն. ղերնիճիղէի. գօրթելճիղէը:

Rubanier, ière, ռիպանիէ, նէռ, ար. եւ նթ. ժապաւէնագործ. ղերնիճի. գօրթելճը:

Rubarbe, ր. Rhubarbe.

Rubéfaction, ռիպեֆաքսիյ, նթ. կարմրութիւն մարթոյ (ի գեղոց). (ելանէը նաֆռաշման) ինչ գեղոց:

Rubéfiant, ante, ռիպեֆիան, անթ, ած. (ապեղանի) կարմրացուցիչ մարթոյ. ինչ գեղոց:

Rubéfier, ռիպեֆիէ, ն. կարմրացուցանել մարթ. ինչ գեղոց:

Rubéole, ռիպեոլ, նթ. տունկ ինչ. ալը ճինա ֆէնան:

Rubiacées, ռիպիասէ, նթ. յ. տորանազգիք. տորանան տունկք. ղերնիվ գեղհեզ գօտ. ֆէրեն ֆէրոնէլը օյմա:

Rubican, ռիպիքան, ած. պիսակ, ճարտուխ ճանճիկէն (ձի). ալմա, գեր. ղիլ (ալ):

Rubicond, onde, ռիպիքոն, օնտ, ած. կարմիր. պղնձագոյն. գեղեցիկ. գոհեր բնոյթ:

Rubine, ռիպին, նթ. խառնուած կարկեհանագոյն. գեղեցիկը նաֆռաշ բնոյթի ալը նվէ ղերնիդ:

Rubis, ռիպի, ար. կարկեհան. սուտակ. 2. պայծառ, այտուցն կարմրագոյն ի վերոյ երեսաց, անգամ. գեղեցիկը նաֆռաշ. 3. էլեռան. գեղեցիկը ղիլ:

— sur l'ongle, մինչեւ ցյեն

Roupilleur, euse, ---, ---, ---. ---:
Roure, ---. **Rouvre.**
Roussâtre, ---, ---. ---:
Rousseau, ---, ---. ---:
Rousselet, ---, ---. ---:
Roussette, ---, ---. 1. ---. 2. ---. 3. ---. 1. ---. 2. ---. 3. ---:
Rousseur, ---, ---. ---. 2. ---. ---:
Roussi, ---, ---. ---. 2. ---. ---:
Roussin, ---, ---. ---. ---:
— **d'Arcadie**, ---. ---:
Roussir, ---, ---. ---. ---:
—, ---. ---:
Rout, --- կամ ---, ---. ---:
Routailler, ---, ---. ---:
Route, ---, ---. ---. 2. ---. 3. ---. ---:

---. 5. ---. ---. 2. ---. 3. ---. 4. ---. 5. ---. ---:
Faire fausse —, ---. ---. ---. ---:
À vau-de-route, ---. ---. ---:
Routier, ---, ---. ---. 2. ---. ---:
Routine, ---, ---. ---. 2. (---) ---:
Routiné, ée, ---, ---. ---. ---:
Routiner, ---, ---. ---. ---:
Routinier, ière, ---, ---. ---. ---:
Routoir, ---, ---. ---. ---:
Rouverin, ---, ---. ---. ---:
Rouvieux, ---. **Roux-vieux.**
Rouvre, ---, ---. ---. ---:

Roulant, ante, ---ուլան, անդ, ած. դիւրաշարժ. դիւրահոլով. թրթռական (կառք). 2. հարթ (ճանապարհ). ընթերցէ՛ ըստ ---ի (ծով). 3. թնդիւն, դղրդիւն (թմբկի). 4. տեղափոխուիլն անձանց. խաւարտնամ. ընթերցանութ. 2. (ոչ.) օյնամ. 3. (տաս.) ին-րի-լինի-ակ. 4. պէտ պէտ-ընեն եր-րինք ին-ի՛ն։

— des yeux, շրջշրջուիլն աչաց. ին-ոչ-ին-ի- ըստ ին-պէ պէտ-ր-մէ։

Rouler, ---ուլ-ի, ն. թաւալեցուցանել. հոլովել. գլորել. շրջշրջել. 2. պատառել. գալարել. խաւարտնամ. ընթերցանութ. չեվէրմէ. 2. տրմաք. օվլաղըվուրէ տարմաք։

— sa vie, ի դիւրին եւ ի հանգստեան լինել. քահան խաղաղ։

— carosse, ունել կառս. տրտաւոը օլմաք։

Il fait beau —, հարթ է ճանապարհն եւ սարեւոր ի կառատարել. ինամ տրտաւոր-ակ-րկ-է եօլ։

—, ն. գլորել. թաւալեցեալ խաղալ. շրջել. շարժել. 2. յածել. թափառել. 3. պահակախոհ լինել. փոխանակել զպաշտօն, զտեղի ընդ միմեանս. 4. կրաւ. հպշտայթել պարէնս. խաւարտնամաք. ընթերցանութ. պէտ-ընեն. պատանամաք. 2. օվլաղըվ տրտաւոր. ին-ղինէ. 3. ամաղըվը, եր-րինն ակրէ ակրւղրէյլ տեյէլիրմէ. 4. խաղամաք. նաֆտաբաղը պէ-ընեն։

L'argent roule, արծաթ յորդ եւ բազում է. ըստ ափլ վրր։

Roulette, ---ի-ր, էք. անուակ. 2. տպլակ երկաթ. 3. խաղ ինչ բախտի. ընթերցեցէ՛. 2. էք ընթերցեցէ՛ սրտպաղը. 3. ակրնէվ պահն օյնաք։

— d'enfant, տեղէն գունդ մանկանց. ընծոլել տրտաւոը. ըզնաղ-ը էր-րի-ոչ տաղրան։

Rouleur, ---ուլ-ր, տր. ուսիճ (այգուց). տամ պիրի։

Rouleuse, ---ուլ-ոչ, էք. տերեւապլար. թրթռուր որ կծկի ի տերեւս. պէտ նվ ենթրազ տաղրան գտաբր։

Roulier, ---ուլ-ի, տր. տպլարդ վաճառաց. էք-ի տրտաղ-ը։

Roulis, ---ուլ-ի, տր. տատանուիլն, երերուիլն նաւուս. ին-ի տալ-ամաք։

Rouloir, ---ուլ-տ-ր, տր. տախտակ գլորիչ մամոյ. պատ ամաղ-ը ընթերցափաճաք ընդին։

Roupie, ---ուպ-ի, էք. դրամիկ ծորեալ ի աչաց. 2. ուռւպի. գաղեկան ինչ հընդկաց. պտրնտափան ափան գամլա. 3. ըտ-ի՛ն։

Roupieux, euse, ---ուպ-իէտ, ենդ, ած. աչագածոր. պտրնտափան տտ- գամլայան։

Roupiller, ---ուպ-իլ-ի, ն. նիրհել. տպտափլամաք։

բակ. 2. գլուխ ոտքի. ձեռքերէ. ոտքէ. 2. ինքնին ինքզինքին։

Rouge, —ուժ, ած. կարմիր. շէկ. 2. հրապոյն. աստղագոյն. շիկակարմիր. ծիրանագոյն. 2. ամչկոտ. ամչ։

Se fâcher tout —, շատ գոռալ ցասմամբ. հիւանդոտ եղէ ծիրանագոյն փոխուիլէ։

— bord, բաժակ մի գինեով. ըմպած ատեն շրթունքէ։

—, ած. կարմիր. կարմրատիւն. 2. անգոյր. 3. կարմիր ներկ. ատաղ. 4. գերատկան ասգ. շինարար. 5. կարմրատաձուկն. ծիրանագոյն. 2. ծիրանեայ. 3. ծիրանագոյն պոյտ։ 4. նիհար. անգլեի ճարպ։ 5. պէտ նեղ ծիրանագոյն պուլէտ։

Rougeâtre, —ուժատ, ած. ատկատ մի կարմրագոյն. հարեալ ի կարմիր. ծիրանագոյն. ծիրանագոյն։

Rougeaud, aude, —ուժո, օտ, ած. կարմրայտ. ծիրանագոյն։

Rouge-gorge, —ուժ-ոտ, ած. կարմրալանջ. հաւկուն թռչուն. կարմիր ծիրանագոյն ոտքով։

Rougeole, —ուժել, եղ. վարդ ախտ. վարդաձոց. ծիրանատ։

Rouge-queue, —ուժ-ծէտ, ած. շիկագի. հաւկուն թռչուն կարմրատատուն. պէտ նեղ ծիրանագոյն ճուռակ ծիրանատ։

Rouget, —ուժէ, ած. ձուկն թռչուն կարմրագլուխ կամ կարմրատիւ. պէտ նեղ ծիրանագոյն պուլէտ կանաչ ծանոթ ձանուցեալ պուլէտ։

Rougette, տ. Roussette 3.

Rougeur, —ուժութ, եղ. կարմրութիւն. 2. կարմիր պիտակ, բիծ. ծիրանագոյն. 2. ծիրանագոյն պէտ, կարմիր։

Rougir, —ուժ, ն. կարմրատցուցանել. 2. ներկանել ի գոյն կարմիր. ծիրանագոյն. 2. ծիրանագոյն ատել կարմիր, պատճառել։

—, ն. կարմրիլ. կարմրատնալ. 2. շիկնիլ. շատագոռնալ. ամչնալ. ծիրանագոյն. 2. ծիրանագոյն. ամչնալ։

Eau rougie, ջուր ատկատ մի գինեխառն. կէս ած շրթոց ճաշակելոյ ատ։

Roui, —ուժ, ած. ծածրջ. ծածրջած. ըմլամիս։

Sentir le —, ձեռնհասատհոտ լինել. փէրլէ ճոպ ծօխմոտ։

Rouille, —ուժյլ, եղ. ժանգ. 2. ժանգ բուսոյ. ժանգատուծխիւն. 3. ժանգ կամ ապականութիւն անգղի հայրլեայ. ճատ. 3. խելխլէ կերրէ. 4. ոչնաման ըմպելոյ ատեն։

Rouiller, —ուժյիլ, ն. ժանգատել. ճատլանգրմոտ։

Se —, յ. ժանգատել. ժանգահար լինել. ճատլանմոտ։

Rouilleux, euse, —ուժյիլ, էօզ, ած. ժանգատ. ժանգատեայ. ճատ։

Rouillure, —ուժյիլ, եղ. ժանգատութիւն. ժանգ. ճատլելէ. ճատ։

Rouir, —ուժ, ն. ծրմել, ծրջել (գկատաւ եւ գկանեփ). (ծիլիկն վէ ծանկէր) ճատլմոտ, ըմլամիս։

—, ն. ծրջել. լինել (կանեփոյ) ծրմելի. (ծանկէր) ըմլանմոտ։

Rouissage, —ուժութ, ած. ծրջելն, ծրմելն (գկանեփ). (ծանկէր) ըմլամիս։

Roulade, —ուլատ, եղ. գերգերգանք ձայնի. 2. պլատուածք վերատատ ի վայր. ծատուալուածք. ատ օյնամիս. 2. խօսքատ ատեղ ճատլանմոտ։

Roulage, —ուլաժ, ած. գիւրագոյն հոլովուածք (ատնուոյ). 2. կրնայն գվառնատատ ատյլիւք. (ինքծէրլէծ) գօլայ ճատլանմոտ. 2. ատոպոյլմոտ ճառլամոտ։

դրաշմել նշանա ի վերայ ապակեաի գինւոյ. շրթոյ ջընջելոյ պոմպոք։

Rouannette, ——անէթ, էք. կարաւկն աղաղձագործաց. փողրմաճը ֆերլիէլէ։

Rouant, ——այ, ած. **Paon —**, սիրամարգ անուանձու կամ կարաւկնեալ տունավք (ի կնիքս). ֆոյրոզո խոռ խոռվրըմ խոխոփ ըհէրլէֆ վրէ ալըմըէլ նոռռս ֆոռզո։

Rouble, ——ըլ, ար. ռուբլի. արծաթի դաՀեկան ինչ Ռուսաց. ——պլի. ֆորոզվանց։

Rouc, ——ֆ, ար. պատկառ. ֆիգուռան ինչ վիմախորի յատուպէլս Արաբացւոց. բի——։

Rouche, ——լ, էք. խրան կամ կմախիք նաւու. ՀՀոճնին ֆորոլվը։

Roucou, ——ֆու, ար. Հրուկ. կեղեւ եւ ներկ ինչ կարմրագոյն. բո——ֆու պէնիէն ֆերմըէլը ֆոպո——ֆ վէ պոյո. 2. տ. **Roucouyer.**

Roucouer, ——ֆու——, ն. ներկանել ի Հրուկ. բո——ֆու պէնիէն ֆերմըէլը պոյոյլ պոյոլմաք։

Roucoulement, ——ֆու——ըմ, ար. ՀՀչիւն (աղաւնոյ կամ ատտրակի). (իի——վէրճին խոխոփ ֆո——մրո——) խօՀՀոք։

Roucouler, ——ֆու——լէ, ն. Հնծել, ՀՀչել աղաւնւոյ. վուվուս արկանել. իի——վէրճին խօՀՀոք, իէնէմէք։

—, ն. մրմնջել. յեղյեզել Հնծելով. իէնէյերէք ոէոյնմէք։

Roucouyer, ——ֆու——էյ, ար. Հրկեղի. տունկ ինչ կարմրագեղս ներսմամբ. բո——ֆու——ըմը. պէր նէվ ֆերմըէլը պոյո ֆիֆանը։

Roudou, ——ֆու——, ար. ազատ ինչ ի պէտս խաղալիարգաց. պէր նէվ պէպոլը ատմոքը։

Roue, ——, էք. անիւ. ճախարակ. 2. անիւ տանջանաց. 3. գալար (պարանի). իէրէրլէ. 2. իւէնճէք իէրէրլէյ. 3. (Հալմի) ֆանըլը։

Pousser à la —, ձեռնաու, նպաստամատոյց լինել. խոբըմ էմՀէ։

Faire la —, կարաւկնաձեւ յօրինել (սիրամարգի) զարդուռանն. 2. պարծ չըրլէլ. գէղասպանծ լինել. (նոռռս ֆո——) ֆո——յրո——զոռնո—— ալմաք. 3. խօրտմ իլէ իէ——րի——Հէ. նո——ֆրո—— էմՀէ։

Roué, ée, ——, ած. (գլուխ եղկերտուի) մօտարոյս եղկերտօք. 2. խառնապնաց. անառակ. պո——յնո——զլորը պէրի պէրինէ խոֆըն. 2. խօլրտէք. ——ֆիՀ։

Rouelle, ——էլ, էք. Հատուած, շերտ բանջրաձեւ. խո——վրըմ ֆորլը, պէլէմ։

— **de veau**, բոլորչի տզդր որթոյ. խո——վրըմ պոռռ պո——ֆու ֆորլը։

Rouennerie, ——ըմ——, էք. Հռուանեան վաճառք. Ֆրռռնոֆու ոոռռն ըհՀրլին էմՀիէ——ը։

Rouer, ——, ն. տանջել տանջանօք անուոյ. չարչարել յանիւս. 2. գալարել (զպարանն). իւէնճէք ըրիէյլ ——էյ——էլի վէրմէ. 2. (Հալիլ) ֆանըլ ֆանըլ էմՀէ։

— **qn. de coups**, գանակէց չարագան առնել. ծեծել. փէ ըզէ պէօյմէ։

Être roué, ՀՀալ կամ ճմլել ընդ անուամ. ատտո——ֆ իէրէրլէյլ ալիընտո ֆալմաք խոխոփ էղէլմէ։

Être roué de fatigue, վատտակաթկ լինել. Հիլէ օլմաք։

Rouerie, ——, էք. անառակութիւն. շատաշտութիւն. ——ֆլիՀմէ։ չաֆըլըմ։

Rouet, ——, ար. անիւ մանելոյ. անուակ. ճախա-

Être à pot et à — dans une maison, կեալ, ապրիլ ի տան ուրեք քան կամն. ունի երկու տէյֆինճ ֆալմոփ, երկուս։

Rotang, ս. Rotin.

Rotateur, —օտաթէօր, ած. ար. շրջանակիկ (դնդերը գրասի). տէյէրմէ պէօնմէ-բէ-մէ։

Rotation, —օտասիօն, էփ. շրջանակութիւն. հոլովումն. պէվը. տէյէրմէ պէօնմէ։

Rote, —օթ, էփ. առեան եկեղեցական հասից ի Հռոմ. ֆօմաթա գէտմէն մահմէտ։

Roter, —օթէ, ը. զգայել. ֆէյէրմէ։

Rôti, —օթէ, ար. խորոված. փէղաղ. ֆըզըրմա։

Rôtie, —օթէ, էփ. տապակեալ շերտ հացի. 2. շերտ հացի։ ֆըզըրմա կուտէ տէլիմէ. 2. (ի—ոմի—ն գալ ակ—բէ—լի—ս) կուտէ տէլիմէ։

Rotin, —օթէն, ար. չիկախտայտ եղէգն Հընդկաց. ֆըրճըղը գէնգուտէլի Հինտիսթան ֆոմըղը։

Rôtir, —օթէ—, ն. խորովել. ապանձնել. տապակել. 2. խորովել ի վերայ կասկասի. 3. կիզուլ. չորացուցանել. գօսացուցանել. փոպոզ կրնէ. ֆասըրմաք. ֆըզըրմաք. 2. ըսֆուրա կրնէ. 3. խոփմաք. ֆոսրա-նմաք։

— , ը. խորովել. կարմրացնել. Se — , յ. Ինալ. 2. արեգակնակէզ լինել. փէղոզ օլմաք. ֆըզըրմաք. 2. ի—անկը—փէն խանմաք։

Rôtisserie, —օթի—ճի—թ, էփ. խոհանոց կամ վաճառանոց խորովածից. խորովարան. փոպոզճը փի—էէխանը. փէղոզճըլըք էլի։

Rôtisseur, euse, —օթի—էօր, թօզ, ար. եւ էփ. խորովիչ. խորովավաճառ. փէղոզճը։

Rotissoire, —օթիսուար, էփ. կազմած խորովելոյ եփիլ. փէղոզ էէլէրճէ։

Rotonde, —օթօնտ, էփ. գմբեթաւոր, բոլորաձեւ շինուած. 2. գմբեթաւոր հովանոց ի պարտէզս. ֆօզ-պէլէ, տէյէրմէ պինա. 3. ֆո—պպէլէ չարըտաք։

Rotondité, —օթօնտիթէ, էփ. բոլորակութիւն. բոլորաձեւ կերպարանք. խո—վուլուֆլըգը։

Rotule, —օթիւլ, էփ. կողոփոց. ասկր ծնգաց. փէչ ֆո—ֆոզը։

Roture, —օթիւր, էփ. ապաւինման քաղաքացւոյ կամ շինականի. անազնուականութիւն. 2. կալուած քաղաքացւոյ, շինականի. 3. անազնուականք. քաղաքացիք եւ շինականք. պօյոզը շէհիրլի խալխօ փէօյլի— ճէրճիպէօ. 2. շէհիրլի խալխօ փէօյլի— ճո—լիի—. 3. ասյպօփ օլմայանլար. պօյոզը շէհիրլի վէ փէօյլի— ճէճմասը։

Roturier, ère, —օթիւրիէ, ը—, ած. անասհմ. անազնուական. լակ քաղաքացի. շինական. 2. ամպրդի. շինական. խոշտար. ասյպօփ օլմայան. պօյոզը շէհիրլի. փէօյլի—. 3. ֆոպա. խօզ—ան։

Roturièrement, —օթիւրիէրման, մ. ըստ օրինի քաղաքացւոյ կամ շինականաց. 2. շինականապէս. խոշտրապէս. պօյոզը շէհիրլի խալխօ փէօյլի— ապրինճ. 3. ալչաճա. խօզանճա. ֆոպաճա։

Rouage, —ուաժ, ար. անիւք, ձախարակք մեքենայի իրիք. պէր ալրնը նէփէրլէրի, չարխլարը։

Rouan, —ուան, ած. (ձի) ճարտուկ ճանճկէն. փէրէր ֆըրը (ձի)։

Rouanne, —ուան, էփ. պրոշմահար գործիս տակառաց գինւոյ. չուվոզ ֆըռըճը-նըն ֆոմըղա ուրթաճաք ալխի։

Rouanner, —ուանէ, ն.

փայտ ինչ վարդահոտ. ին-ը օծո-նո-:
— blanche, վարդ սպիտակ կամ վ-ան. վ-ն ին-ը-:
— des vents, պատկեր 32 կողմանց հողմոյ. բի-վին-ոյ-ըր վ-ին-ոյ-ը:
Eau —, վարդաջուր. ին-ը
Découvrir le pot aux roses, յայտնել, ի վեր հանել զգաղտնիս. պ-ըրը օրին-ոյ ն-ը-որ-մ-ը:
Rose, -օղ, ած. եւ ած. վարդագոյն. ին-ը բ-ին-ի:
Rosé, ée, -օղ-, ած. վարդագոյն. վարդակարմիր. ին-ի-ո-ն: [ը-մ-ը:
Roseau, -օղ-, ած. եղէգն.
Rose-croix, -օղ-ը-ո-ո-, ած. վարդախաչից աղանդ. պիր ն-ի-վ ը-ր-ո-:
Les —, վարդախաչք. աղանդաւորք ինչ որ կարծէին անմահ առնել զմարդիկ. պիր ն-ի-վ ը-ր-ո- պ-ին-ի-ր-ի:
Rosée, -օղ-, ած. շաղ. ցօղ. 2. հիւթ կամ արիւն հոսեալ ի ներքանէ ձիոյ. ն-ի-ն. 3. ան ո-ա-ան-ք-ո-ան ա-ը-ո-ն ը-ո-ն:
Roseraie, -օղ-ը-, ած. վարդենիք. ին-ի-ո-ն:
Rosette, -օղ-ի-, ած. փոքրիկ վարդ. 2. վահանակ ի յատաջ կամ յետս վարել զժամացոյցն. 3. կարմրատեղ. 4. անխատն կարմիր պղինձ. 5. կարմիր կաւիճ. ին-ճ-ի-ղ. 2. ատան ծիլորը. 3. ը-ր-ը-ը ը-ր-ի-ի-ղ, պօյտ. 4. ա-ի ը-ր-ը-ը պ-ը-ր. 5. ը-ր-ը-ը ին-ղ-ի-ր. 6. տ. Rose 3.
Rosier, -օղ-ի-, ած. վարդենի. ին-ի ի-ո-ն-ը. ին-ի պղատ-ը:
Rosière, -օղ-ի-, ած. օրիորդ վարդապսակ. 2. վարդամիւռ ձկնիկ ինչ գետոյ. ին-ի ն-ա-ը-ը ը-ը. 2. պիր ծ-ին-ո ը-ի-ի-ի պ-ի-ը-ի:
Roson, ած. տ. Rosace.
Rosse, -օ-, ի-. գրատ. երիւար յատկ. ծ-ին-ո պ-ծ-ի-ր:
Rosser, -օ-ի, ն. գանազանից առնել. հարկանել. պ-օ-ղ-ի. ն-ի-ի-ղ-ի:
Rossignol, -օ-ի-օ-, ած. սոխակ. 2. բանալի կորակառուց. 3. արինգ ի կերշեւոյ. պ-ի-ի-ի. 2. ն-ի-ը-ան ի-ի-ի. 3. ազատ ծ-ա-ո-ը-ո-ան ի-ծ-ը-ը-ղ պ-ի-պ-ի-ի:
— d'Arcadie, արկադեան սոխակ. է-ղ. ի-ղ-ի:
Rossignols, ած. յտ. սոխակ կամ սոխակաձայն փող երգիծանի. ի-ը-ա-ո-ն-ո-ա պ-ի-պ-ի-ի ա-ի-ղ պօ-ո-ո-ո:
Rossignoler, -օ-ի-օ-ի, ն. նուագել իբրեւ զսոխակ. զսոխակի ձայն ածել. պ-ի-պ-ի-ի ին-ի ի-օ-ղ-ի. պ-ի-ի-ի-ի ա-ի-ի ը-ը-ծ-ո-ի:
Rossinante, -օ-ի-ո-ի-ի, ած. եւ ած. երիւար վատնաչքաց ան:
Rossolis, -օ-օ-ի, ած. վարդօղի. արեւօղի. 2. ցօղարոյս. ա-ղ-ի-ի-ի. 3. ի-ի-ի ծիլորդ:
Rostrale, -օ-տ-ո-ի, ած. Couronne —, նաւական պսակ (զոր ապին այնմ՝ որ նախ ի նաւս թշնամւոյն վազեր). ն-ո-ծ ա-ի-ի-ի:
Colonne —, արձան զարդարեալ ցուկովք նաւու ի յիշատակ նաւական յաղթութեան. ի-ի պ-ո-ր-ո-յ-ը ծ-ը-ղ-ի-ի-ի-ի ի-ի-ի:
Rostres, -օ-տ-ը, ած. յտ. ցուկապարդ քան սուենախօսից (Հռոմայեցւոց). 2. նաւացուկ ի շինուածս. ի-ի-ո-պ-ի ծ-ի-ր-ո-ծ-ի. 2. պինոլարաս ի-ի պ-ո-ր-ո- ն-ո-ի-ի-ի:
Rot, -օ, ած. զգայուսութիւն. ի-ի-ի-ի:
Rôt, -օ, ած. խորովեալ. 2. կերակուր յետ ճաշի եւ մանր խորոկաց. ի-պ-ո-ղ. ը-ը-ր-ի-ո. 3. ը-ր-պ-ո-ան վ-ի ը-ր-ի-պ-ի-ն ա-ն-ր-ո ի-ի-ի ն-ո-ո:

Rondin, —օ՛ղ-ին, ած. փայտ բոլորչի. սոճղն. nom. 2. բիր. Խաւարչաք օղոն էաբլաոը. տալ. 3. օղա։

Rondiner, —օղ-ինէ, ն. բրածեծ առնել. Հարկանել բրով. —օղ-ալ տեւչէ։

Rondon, —օղ-օղ, ած. Fondre en —, խոյանալ (ձիաղնոյ) ի վերայ որոյ. (—ին-ճա) —ուքն Խաբէրինէ —իալ-ով, հարձ եր-ով։

Rond-point, —օղ-քա-ին, ած. կիսաբոլոր անկիպան (յեկեղեցւոյ). 2. բոլորչի Հրապարակ (ի պարտիզի). —էլ-էակ նչմարելր հիւած. 2. (պալչէակ) պ-ուեվէր ձեչոան։

Ronflant, ante, —օղ-ալ, —ալ, —ած. Հնչական. թնդական. Խոնարհ։

Promesses ronflantes, սխ-ծամած եւ զուր խոստումն. պօլ էաւ։

Ronflement, —օղ-ըմ, ած. խորդուբուն. Հանչիւն. Խըրլաս. Խըրլըմը։

Ronfler, —օղ-ալ, ն. խորդալ. 2. խնդալ առ ահի, առ զայրուդս. 3. բամբիւնս արձակել. թնդալ. դղրդել. Խըրլոմալ. 2. ծօրօ—սաՆանան, Խօ—Խուխան Հնչնալ. 3. Հ—ըլ—ալ-ով. ըչ—ոլ, Խոնարհ ըչէ—ուրմալ. Խըր Խըր ալ-ով ըչէ—ուրմալ։

Ronfleur, euse, —օղ-ալօտ, Խօչ, ած. խորդացող. Խըրլոյան։

Ronge, —օղ, ած. որոճ (եղջերուի). (Խնչէ) Հ-ուքան։

Ronger, —օղ-ալ, ն. կրծել. ատել. 2. տանջել. Նեղել. 3. ծախել. ապառիլ. մաշել. Հ-ուրմալ. Հ-ալ. 2. Հ-ուչնէր. —ըքէ-ուր ըչ-ուրմալ. 3. Հ-ուչնէր, Խօչ Հ-ուրմալ. ալ-ուքարմալ։

— son frein, կարճել զքաղ-կաՀմիւն իւր. Խօ-Խուխ Խ—ուրմալ։

Rongeur, —օղ-ալօտ, ած. կրծող. Հ-ուրէն։

Ver —, խեղի կամ որդն մտացն խղճի. Խալել ած-ուս. Խալ Խաբուտ։

Roquefort, —օ-քֆօտ, ած. Հռոկֆորտեան պանիր. պիր Նվ Հ-ուէ։

Roquentin, —օ-քէղ-ին, ած. ծեր ծաղրալից. Հ—ըչ-ոնչ-ալ Հ-ուչ-ուս։

Roquer, —օ-քալ, ն. ատեցա-փոխ առնել զբերդն ընդ թագաւորի (ի ճատրակի). (—ուրքոնճաս) բ-ուխ-ս չՀաքն չՀաքըն-ուխ-ուն Հ-ուչ-ուրմ-ուն։

Roquet, —օ-քէ, ած. շների Հոտ կարճամաղ. պիր Նվ Խ-ուաս Խ-ուլլաը Հ-ուօ-ֆ-ուն։

Roquette, —օ-քէտ, Խէ. ատրճակ. բօքօս ապալիս։

Roquille, —օ-քիյլ, Խէ. փա-բրիկ Հնչ չափ գինւոյ. պիր Նվ Խ-ուէ Հ-ուչ-ուս չՀաքաղ Խօչ չ-ուս-ուս։

Rosace, —օզաս, Խէ. վարդաձեւ. վարդ առ ի պարդ շինուածոց. պնաքա Հ-ուչ-ալ պ-ուչ-ուս։

Rosacé, ée, —օզաս-ալ, ած. վարդագոյի (տուճկ). վարդագան. Հ-ուլ. ազաՆանան. Հ-ուլ։

Rosage, ֆ· Rhododendron.

Rosaire, —օզ-ալ, ած. պատկ Կուսին Մարիամայ. վարդարան. բօզարիս։

Rosat, —օզ, ած. վարդաձաւուն. վարդական. Հ-ուչ-ուս. Հ-ուլ-ուս։

Rosbif, —օս-պիֆ, ած. խորովեալ ի մոյ եղնի. —ըչէր Նիւ պ-ուզ-ուզ։

Rose, —օզ, Խէ. վարդ. 2. վարդաձեւ զարդ (ադամանդեայ). 3. վարդաձեւ ադամանդ. 4. պատուհան ա-Նուաձեւ. 5. վարդատուն. ձուկն ինչ գետոյ. Հ—ալ. 2. գ-ուճ-ուՀնէր Հ—ալ. 3. բօչ Նչ-ուս. 4. Խ—ալ-ուրմ-ուն, Խ-ուէր-ալ-ուվրէ պ-ուՀ-ուրէր. 5. պիր ճ-ուն-ուչ գ-ուլ-ուզ-ուլ։

Bois de —, վարդափայտ։

նել զբաղում ինչ անպատեհս. ով փեթփեթելիության ձեռն ընդըմոփ. 3. խոփըմոզ ոչուզի՜ն արտասանը փեռմէտ։

Être rompu aux affaires, կարի վարժ լինել յիրս ինչ. ոչ էլոք փեփ փելին, փեփ ասելոք օլմոփ։

—, ն. գժտանել. ծիշնամանել. 2. բնկճանել. պօզսմոփ. 3. փերըմոփ։

À tout —, ծիե քաջ. քաջ քաջ. 2. անչափ. կարի յոյժ. ին ընդս. օլս օլս. 2. ինքն. ընձեռի. ընձեռի։

Ronce, ոճո, ին. մորենի. 2. գժտասրտութիւն. արգել. նեղսրտութիւն. պեօյնրիլին ընելը. 2. ընկինելիս. կնձիկ։

Ronceraie, ոճոըկ, ին. անտառ մորենեաց. մորենիք. պեօյնրիլինելիս։

Rond, onde, ոճ, օճ, ած. բալորշի. բալորակ. գնդաձեւ. 2. մխամխա. անկեղծասէր. 3. ամբողջ, լի, կատարեալ, անկատար(հաշիւ...). խովորլոփ. փոփվելիր. 2. ասֆրկրասն. 3. ինքմոմ. պօլղոն. փորլոըղ։

Rond, ոճ, ած. շրջանակ. բալորակ. մանեակ. ընծոյր. պոյնրիք. հոլիօ։

— d'eau, աւազան բալորշի. խովորլոփ հովոզ։

Rondache, ոճոշ, ին. ասպար, վահան բալորշի. խովորլոփ փոլիան։

Ronde, ոճօ, ին. երթեւեկ, շրջան (գիշերապահաց). 2. պահանորդք. գիշերապահք. պարեկապան. 3. երգ ակմբի կամ պարուց. 4. արծաթի քառասխից տուեալ յառաջ քան զկառն. 5. բալորակ նշան ինչ յիրաժշտութեան. 6. բալար գիր. ֆօլ պօլոլմո. 2. ֆօլնոլոր. պեփնի ֆօլ. 3. ըոյլ ընդրլոճոփ ձիւնի խոզ նաղնոփ. 4. օյոնոչ պոն խվիկ փեռլըս ընելի վերբից. 5. մոռնիրիկ պիր նիվ խովորլոփ նիլան. 6. րիֆֆա խոզըռ։

À la —, շուրջանակի. ընփ ընվրե. խոռ խովորլոփ։

Faire la —, շրջիլ. շուրջ գալ. գնանել. պօլոլմոփ. խիրոֆըռը ներգիե. ներգին ներլիր։

Faire sa —, ըմպել կարգաւ յարեւ խրատքանչիւր կաշնակոնաց. ոըրոյլ հնէր պովիրլիրին խվիին ընդե։

Rondeau, ոճոօ, ար. շրջանաձեւ առարկայ կամ քերթուած (գասպիացւոց). (Ֆրանսըզլորըն) պիր նիվ պեօնիրլիրնոպմիոփ խոխօպ ֆոսիպեոփ։

Rondelet, ette, ոճորլե, եր, ած. յոյր. սակաւիկ մի առաւել գէր. 2. յառաջդայն (մասանիք մեռաստքսի). պիր ոպ ղոփ ոհիղիք. 2. ին ֆենո (ինփ ֆորլոլորը)։

Rondelettes, ոճորըիեր, ին. յե. բրիտանական կառաւաստգաստի. պիր նիվ խվիին պեղղե։

Rondelle, ոճորիլ, ին. վահանակ բալարաձեւ. 2. բալորակ քանդակագործի. խովորլոփ փիլիր ֆոլիան. 2. խովորլոփ պեփիր ֆոլիմ։

Rondement, ոճորըմոի, ին. վիսպէս. հաւատարմութեամբ. 2. արագութեամբ. շտապու. 3. վիսամսութեամբ. ամպղութեամբ. պեր՜պեր՜ըմ՜ք. պիր ոոոոլ խոզրե. 2. ոճիք իլե. 3. ոոֆրկրասնլոոզլո. փիրիոոլիյոյք։

Rondeur, ոճորօո, ին. բալորակութիւն. գնդաձեւ կերպարանք. 2. ամպղութիւն. ապարզամտութիւն. 3. կլամբութիւն. գաշնակութիւն. խոովորլոփլըե. փոփվելիրե. 2. փոզրոոլոփ. ոոֆրկրասնլոփ. 3. ոհիղե։

հատանել բանի ի բերանոյ · ապառել հնարից · ուշ ընտրել լաւագոյնը ի բաներէ · ընրեակ ինչ ի վեր ։

Romain, aine, ա-ծի, ն, ած · հռոմայեցի · հռոմական · բարբառը Իտալիա պատիր ։ Laitue romaine, տ · Romaine 2.

—, աբ · ապագիր · բոլոր գիր · տիպագ խառնուած ։

Romaine, ա-ծին, ի-ից, կտաւորդ 2 · հաստ ուռուցիկ · գնաքար · 2 · ի-ից սալաքար ։

Roman, ա-ծի, աբ · ապառական · վէպ · հաւալ · պատի ի հիւծախ ։

Prendre le — par la queue, կեալ իբրեւ ամուսնացար յառաջ քան զամուսնուելն ։ պահա եվ ընդունել զինի ։

Romain, aine, ա-ծի, ած · ռոմանական · խանգարեալ դատաւորներէն · բռնանի · պատրաստեալ լսողին ընդհան (լեզուն) ։

Romance, ա-ծիւն, ած · ռոմանական (լեզու) · բռնանի (լեզուն) ։

Romance, ա-ծիւն, իւ · մանր վէպ երգելի · տաղ · ցուցք · պատմութ ։

Romancier, ա-ծիւնիւ, աբ · առասպելարկու · վիպասաուծ · հաւալ պատմիչ ։

Romanesque, ա-ծանեան, ած · առասպելական · վիպական · հաւալ ։ հաւալ ։

Romanesquement, ա-ծանեաբար ։ ա · վիպական կերպարանօք · առասպելական օրինակաւ · հաւալ ։ հաւալ պէս նորոգ ։

Romantique, ա-ծանդիւն, ած · վիպական · վիպասաուծ · հաւալ ։

Romarin, ա-ծմարին, աբ · խնկունի · տոկ · պատիրնի ։

Rompement, ա-իբ-ման, աբ · — de tête, գլխացաւ ուժգին · նեղութիւն գլխոյ · պալ ապրանք · պատ չարիւ ։

Rompre, ա-իբ-ել, ն · խզուածակել · բեկանել · կոտրել · 2 · ընդ միջ հատանել · բաժանել · 3 · արգելուլ · անել · կատեցուցանել · 4 · եղծանել · գադարեցուցանել · ջնջել · 5 · քակել · բաժանել ի միմեանց · 6 · լուծանել · չպահել (կանոնս) · գրժել · 7 · կրճել · ընդելուցանել · 8 · բեկանել (զլոյս) · 9 · վանել վկանդել · ցիր եւ ցան առնել · 10 · աշխատ առնել · ձանձրացուցանել · 11 · կոթծանել · ապականել · 12 · արձակել · ի բաց առաքել · էըմբ · 2 · ի-ից · խոսիլ · սբ բառիւնը ի-ից · 3 · մանի օրինակ · խոսիլ · պատրաստբ · 4 · պօրմ · ի-ից · 5 · պէրիպէրէրիւնէն այբրմբ · պօրմ · 6 · ուշ լսոմանի · խոսիլ · պօրմ · 7 · ա-ել ընբրմբ · 8 · ի-ից ելնել ընբրմբ, առ ընբրմբ · 9 · ի-ից · պատ ընբրմբ · 10 · պալ ապ ընբրմբ · առանբրմբ · իօրմբ · 11 · խոսիլ ելնի · պօրմբ · 12 · իօլ վերմբ · ներ իօլ ընբրմբ ։

— en visière à qn., առել կամ հարկանել ի երեսս ուրուք ամպրոպ ի ամբ · իօրինա պէրիւնին ինքնին ինչ ի · պօրմ ։

— la glace, առաջին խտանալ իրիք գեր ի վերոյ լինել · իւր ելնելու ներ իօրինա ինքնին ։

— un cheval, ընդելուցանել, վարժել զերիւր · ասիք ապ ընբրմբ, ներպիլ ելնի ։

— les couleurs, բեկանել, նուազեցուցանել զայծառութիւն երանգացն · ընի ի պէր ապ պատրաստ ։

— les chiens, կատեցուցանել զպառակտիս կամ յետս կոչել · 2 · ընդ միջ հատա-

պատառ. կտտոր. կտուր. կտրած. փշրել. էբբնիլ. փխրնիլ. փխրէ։

Rogomme, ռօյմ, ար. օդի. ցրի. բաբէ։

Rogue, ռօկ, ած. Հպարտ. ժպիրճ. ֆօթռալ. փխրնիլ։

Roi, ռուա, ար. Թագաւոր. արքայ. 2. գլխաւոր. գահերեց. փոխլուծ. ռուլ. 3. պուլ. պիւկէ։ **La maison du —**, պատաւորը արքայի. 2. Թիւնապահը արքայի. իլ ռուլուրը. 2. ռուխ էի լահան. խաս ռուխր։ **Loger dans la maison du —**, լիներ ի բանտի. ճահպուս օլմակ։ **Être au pain du —**, ուտել (ցօրաց, կալանաւորաց) ի հացէ արքայի. (ռուխր, ճահպուս) փոխլուծ էտէյի ԷՒնէ։ **De par le —**, ի կողմանէ արքայի. յանուն արքայի. փոպիւճանէն խոսքերով։

Roide, ռէտ կամ ռուսպ, ած. Ձգտեալ. պրկեալ. ձիգ. կարկամ. պիրկ. բրատցեալ. կարծր. 2. արագ. արագընթաց. սաստիկ. 3. յամառ. Հետս խոտաբերս. 4. դժուարին. վախտս. կանգուն. ուղղորդ. սեպագեալ. ՀԷրլի. փռաշէ ԱՒրի. 2. ԹԷդ. չփոթ. 3. ինոցը. 4. պէտ. ռարդ։

Roideur, ռէտէօռ կամ ռուսպէօռ, ից. Ձգտումն. պրկումն. կարծրութիւն. բրատութիւն. 2. դժուարութիւն. անպ ուղղորդութիւն. զառիվէր առ լեռի. 3. արագութիւն. սաստկութիւն. 4. խստութիւն. Հետեւակ պրնդութիւն. ՀԷրլիլէ։ փռաշէ ՀԷրլի օլմ. 2. ռուրուշէ. պէտլէ։ գալիկլի Ենել Էօփուլ ԷՒր. 3. լափռաթլուք. ԹԷշլէ։ 4. ԱՒրլիէ։ պէրԹնէդ պատրա։

Roidillon, ռէտիլիօն, ար. բըրակ. բլուր. բարձրաւանդակ. ԹԷշԷնիէ։ պայըրճէք։

Roidir, ռէտիռ կամ ռուսպէ, ն. Ձգտել. պարզել. պրկել. ՀԷրնէ։ ՀԷտնէ։ ՀԷրնի ԹռամՀք։

—, ն. կարծրանալ. բրատնալ. փայտանալ. կանգուն կալ. էֆէկՀէտ։ փռաշէ, օպան էֆէկՀէտ։ պէտ պատրաստ։

Se —, ն. փայտանալ. խստանալ. ուղղորդ կալ. 2. յամառել. ընդդէմ կալ. էֆէկՀէտ։ պէտ պատրաստ. 3. ի նոյ ԷրՀէտ։ փռաշէ պատրաստ. պէրԹնէդ։

Roitelet, ռուատլէ, ար. ցախսարեկ. 2. դղջիկ Թագաւոր. ՀուԼԷ փռաշէ. 3. էֆէկՀէտ էբբուլ։

Rôle, ռօլ, ար. տոմս. մագաղաթ. 2. ԹԷրԹիւղի. 3. ցանկ. 4. արձանագիր. 5. գործ. արուեստ. պաշտօն. խաղ. Հանդէս. տեսիլ. քաժին. 6. անձն երեւեցուցեալ ի Թատեր. ՀերՀոն էֆէռէնչ. ՆիրԼի. 2. ԽռաՀԷԼԷ էռիօտ ԽռաՀռէԼ Խռաբրմ ԼռագուԼ էֆռէԼըդ. պիր էֆռէԼըդ. վաբէտ. 3. ֆիՀրլիմ. 4. էֆէկՀէտ. ֆայռանէ. 5. մալըմհոն. ՀԷնռանի. ռէռս. օյուն. ԲԷկՀալ. ՀԷնռանի. 6. ԲԷռէֆօռա Խոփլէ ՀԷնռանի էԼի։

À tour de —, ըստ իւրաքանչիւր կարգի. կարգաւՀեր պէրի էԷնէի ռէռաքնա ԼԷռԷ ռէռաչա։

Rôler, ռօլի, ն. բաղումս գրել. լնուլ զԹերԹիս. նօթ Խռաչէ. ԽռաղափԼար ռօլ Խռաչէ։

Rolet, ռօլէ, ար. **Jouer bien son —**, քաջիկ իմն խաղալ կամ բարւոք նմանեցուցանել ի Թատեր. էնռի օյռնռնա Էյի ՀԷռ ԽռՀէ. Էյի Խոփլէ ԽռՀէ։

Être au bout de son —,

ձաւ. ափսիսայք. ապատաւոտ. խարտակ. 2. քերդ (ի ճատրակի). ֆոյա. ֆոյալըք. 3. (սահրանգիտ) բիւխ:

Rocaille, ոճոյլ, ին. կապիճք եւ խեցիք (ի յօրինել անձաւս). (հագարա փիլոլըլըը փծոփաճաք) ըսիըլ ինալըրը վր փինիչ պիօճեյի ֆոպո-ֆլորը:

Rocailleur, ոճոյլիեօռ, ոբ. անձաւապարծ կապճօք եւ խեցիօք. ըսիըլ ինալըրեյլ հագարա փծոփան:

Rocailleux, euse, ոճոյլիօ, իօղ, ած. կապճաւոր. 2. խիտ. չախարժախան. ըսիըլ ինալը. 2. ուրի. նախօղ:

Rocambole, ոճոճոլօղ, ին. ապանխական խատոր. 2. ատղիղ. հաստմանք. պլխատոր, գերեզեկ մտան. պէր նէվ ֆոռվիխինէչ ատմաատաֆ. 2. իօղի. պահարը. իօղ փերինիօ:

Roche, ոօղ, ին. ապատաս. քարանձաւ. ժայռ. 2. ապպ ապպ քարանց. վէմ. 3. քարահատք. ֆոյա. 2. ինի-րղի- ինի-րղի- ինաղ. 3. ինաղ օձ-ղը, լաղըմը:

Rocher, ոօղի, ոբ. քարայր. քարաժայռ. ափափոպք. ապատաժք. ին-փոփ ֆոյա. ֆոյալըք:

Rochet, ոօղի, ոբ. վտաւակ. կարճ շապիկ ինչ եպիսկոպոսաց. Լոինն փիֆո-ֆոռոլորընը ֆոփ-ինի:

Roue à —, ժայռաւոր ատիւ. փիղղի ինի-փրղի-:

Rock, տ. Rouc.

Rocou, տ. Roucou.

Rôder, ռոտի, ղ. յաժիղ. ապար անգր շրջիղ. ճափափաուիլ. փերինիոպ փօլոշմափ. ինգինիչ:

Rôdeur, ռոտիօռ, ոբ. գատարկատուն. ճափափատաւկան. խօշոբոռ. պօշպօշ ինգին:

Rodomont, ռոտոմոն, ոբ. մարծապան. պատծուկ. խրոխտատցնաղ. իօյի-նի-ճի-. ասըղ ռոռիռոռ:

Rodomontade, ռոտոմոնտոռ, ին. մարծապանուճիւն. իօյի-նոճ. ասըղ ռոռիռա. ալռոր:

Rogations, ռօռոթօն, ին. յտ. աշխարհախաուճք ապաշատանք. երեքօրեայ ապաշատանք յառաջ քան զՀամբարձումն վկան ապաշարքրուճեան. ռոլի'ին ռերոռոպ. մահառոլ պերբի-ինի ելեն օլեն ի-ղ ին-նի-ի իտինյ:

Rogatoire, ռօռոտոռռռ, ած. Commission —, ապաշական յանձնատարուճիւն գատաւորի առ այլ գատաւոր. պէր ֆոտրընըն ռինոր ֆոբյռ բիճայլ իշխինչ ռինչ:

Rogaton, ռօռոտօղ, ոբ. մնացորդք մահղէն խորտկաց. 2. մեծերք չնչին պրուաճոց. իսի նառոյը արինըղը. 2. ֆին-բռոմայի նահրիրոն ոճճռոռը:

Rogne, ռօղի՛, ին. տրկուճիւն. գանջուճիւն. իըլանմըղ ռոյռող:

Rogne-pied, ռօղի՛-բին, ոբ. դուր ամբակաց երիւարի. նալպանտ պըղ-ղը. ռոռնիրաճ:

Rogner, ռօղի, ն. շուրջ կտրիլ. ի բաց հատանիլ. նուազիցուցանիլ. ռոճլորընը, փիռնորլորընը փիռոճ. փիռոճ. իփ-իլինճ:

Rogneur, ռօղիռօռ, ոբ. շորջակատուր գահկանաց. ռփչիչիրին փիռնորընը փիռոին, փորփռռ:

Rogneux, euse, ռօղիռօ, իօղ, ած. քաուա. ուրուկ. գոնջ. ռոյռողլռ. փիլ:

Rognon, ռօղիօղ, ոբ. երիկամունք (էգանց). 2. երկուարիք անասանաց ինչ. պէռպրի. 2. իոյի:

Rognonner, ռօղիռնի, ղ. շշնջիլ. քրճճիջիլ. մորըռռոռնմաճ:

Rognure, ռօ՛ղիռ, ին.

Rivaliser, ~իվ~լիզ, լ. մրցել. սպրդել. խոբեբ~ եբեմ. ընդբ~մեմ:
Rivalité, ~իվ~լիթ, իթ. սպրդուիթիւն. մրցուիթիւն. բռիւնուիթ. խոբեբ. ընդբ~մ:
Rive, ~իվ, իթ. եզը. ափն. ինոբ. գետ:
River, ~իվ, ն. բռնել հաստատել զուտ ծայր բեւեռ. 2. պնդել, ամրացուցանել (գշղիայս ուրուք). իբ~ինի~ի~ի. 2. (պիրինի պնճիրինի) գովի~ի~ի:
— à qn. son clou, հգօրագոյն ասլ պատասխանի. ի~ի~ին ճիվոգ վիբ~ի:
Riverain, ~իվը~ին, ած. բնակիչ գետեզերեայ. 2. ևզերայնական. ընդ ինոբբնոց սուին օլոն. 2. (օբմոն) ինոբբնոց սուին:
Rivet, ~իվ, ած. վարսեալ բեւեռ բռնել կամ ոլորեալ ծայրիւ. 2. բռնեալ կամ ոլորեալ ծայր բեւեռի ի սղմանակս. սոճոս ինբ~ինի~ինիչ ինոբ. 2. ոմ ընբնաղբնոց ինոբբին ինբ~ինի~ինիչ~ճոս:
Rivière, ~իվիե~, իթ. գետ. վտակ. ընդ. ընճոք:
— de diamants, քառասմանեակ ակառակաց. ելճոս~ը ինբ~ոնիբի:
Oiseau de —, բաղ. ինբոքի:
Rivure, ~իվի~~, իթ. առանցք երկնեւեան ծինեաց. իթ գանոգիը բիզիչ օբինոբնոգիի ընի:
Rixdale, գ. Risdale.
Rixe, ~իգ, իթ. կռիւ, կռիւ ինչանամանալից. 2. պայքար. վիճուսին. գովզ. գեոյնի~ի. 2. նիզ. գնճոգիչ:
Riz, ~ի, ած. որիզ, *բրինձ. իթրինճ:
Rize, ~իզ, ած. գուսմար ինչ գրանոգ(յ)ատմանեան պետուսնեան). օն պիչ պին ճա~ ~ի:
Rizière, ~իզիե~, իթ. որ-

պատան. որուրոյ որզոյ. իթրինճիի. իթրինճ ընբ~ոբ:
Rob, ~օգ, ած. ինանձր մուզ պտղոց. ասուի. բ~~գ. գոնը գիվի ընրօգո~:
Rob, գ. Robre.
Robe, ~օգ, իթ. հանդերձ երկայն. պատմուճան. պարեգօտ. լաւդիկ. 2. տուն, տորոտ հանդերձի կանանց. 3. պաշտօն, տարեմանն գատուորական. իրատապետութիւն. 4. գատաւորք. իրատապետ. 5. տարեմանն եկեղեցական. 6. գոյն մազի (անասնոց). 7. փոճակ, պատեանք (տիոց). ~գ~ն բ~~գ. ի~գ~. 2. ֆիոնանըն ~ի~բի~նէն կինէի. 3. գ~գբ գիբինէգի~ի. հա~իգիթ. 4. հա~իգիբ. 5. իէիէիթ գիբինէգի~ի. 6. (ոի) բէնիի. 7. (օզոն) գ~գ~գ~:
Robin, ~օգին, ած. գատատաց. իրատապետ. գ~գբէ~ էն ~գնո~բինոգ պատանան տ~~:
Robinet, ~օգինէ, ած. ծառակ. փակաղակ ծորակի. էի~էի. գո~ի~գ:
Robinier, ~օգինիէ, ած. ծառ ինչ ծաղկաբեր. պիր նէվ ~էգ՛ էիէէի պէ~ի~ը:
Robinocratie, ~օգինօգ~~~ի, իթ. իրատապետութիւն պաշտօնեաբարոց գատաստանի. հահ~իգ գիէհո~բի~բէնի հի~~իո~գիի:
Roboratif, ive, ~օգօ~~գիֆ, իվ, ած. գօրացուցիչ. գ~~վիհիէնոգիբիֆ:
Robre, ~օգ~ը, ած. կրկին ատկ ի խաղս ինչ. վէ~ի օյ~~ն~ն~գ~ իթէ գ~բիէ:
Robuste, ~օգի~~գ, ած. գօրաւոր. հարաւատ. աւժեզ. կաշկանդաւան. գ~~վիհիէ:
Robustement, ~օգի~~գբ~ման, գ. հգօրագոյնս. գ~~վիհիէֆ:
Roc, ~օֆ, ած. քարան-

—, ար. Ծաղր. Ծիծաւանք. կ–ւ–ք–ը։

Ris, ռ–, ար. Ծաղր. Ծիծաղանք. Ժպիտ. 2. Վիճաբանչ–ք (զուարակի). 3. Շարք օղալամբաց յառաջատամբակալը. կ–ւ–ք–ը. 2. (գոռալ–ը–ը–) կերդան ալ–ը–ը. 3. Եբեւեան հաւկալաբերեան ըզբաղը. 4. ր. Riz.

— sardonique, սարդոնեան Ծաղր. Ծաղր ի կարկամելոյ ջղացն երեսաց. 2. Ծաղր բռնազբօսիկ, անշնորհ կամ հնդկական. Եւ–ձ պնդերեւ–ը–ին կ–ի–ւ–ի–ն–ե–ն կ–ւ–ք կ–ո–ւ–ա–ծ–ը–ր–ա–ծ–ո–ւ–թ–ի–ւ–ն–ը. 2. ղբ–ո–ւ–թ, ոյժան ի–ւ–ղ կ–ո–ւ–ա–ծ–ո–ւ–թ–ի–ւ–ն. 2. ղբ–ո–ւ–թ, ոյժան ի–ւ–ղ կ–ո–ւ–ա–ծ–ո–ւ–թ–ի–ւ–ն։

Ris, ռ–, ար. յ–. օղալամբ առաջատամակալաց. Եբեւեան հաւկալաբերը։

Risban, ռ–ա–ն, ար. Հազարդար. մարտկոց. Ը–օ–ք–ա–ր–ա–ն ը–ա–ր–ա–ն–ո–ց. ե–ա–ր. ի–ա–ք–ա–ր։

Risdale, ռ–ա–ա–լ, ե–. ար. Ծաղի դահեկան ինչ (Գերմանիկ պետութեան). Ա–ա–ա–ն–ա ը–ա–լ–ը. 1½ ֆ–օ–ր–ն։

Risée, ռ–ե–լ, ե–. ք–ր–ի–ւ. 2. այսն. կատականք. 3. առակ նշանաւորի. խաղ. ֆահֆահ. 2. Հռոհոքաս կ–ի–ն. ե–կ–ե–լ–ե–ա–ծ. 3. կ–ւ–ք–ա–ն–ե. ո–ւ–ե կ–ի–ր ե–ե–ն–ա. Հռոհոքաս։

Risibilité, ռ–ի–ւ–ի–լ–ի–ա–ե, ե–. Ծիծաղականութիւն. կ–ա–ք ֆ–ա–ր–ե–ի–ն։

Risible, ռ–ի–ւ–ի–լ, ած. Ծիծաղական. 2. Ծաղրաշարժ. Ծաղրածու. 3. Ծաղրալից. արժանի Ծաղրու. կ–ա–ի–ւ–ի–ւ–ի–ւ–ի–ւ. 2. կ–ւ–ի–ն–ե–ի. ն–ի–ր–ը. ի–ա–հ–ի. 3. կ–ւ–ի–ա–ն–ե–ի–ն–ե. ը–ի–ն–ի–ա–ն–ե–ի–ն–ե. ֆ–ա–ի–ա–հ–ա–ֆ–ե։

Risquable, ռ–ի–ս–ք–ա–լ, ած. վտանգաւորի. Յանդգնական. ֆ–ա–լ–ը. Հ–ա–ի–ա–ի–ա–լ–ը։

Risque, ռ–ի–ս–ք, ար. վտանգ. ի–ի–հ–ի–լ–ի–ե։

À tout —, ի–ե–ա–ե յաջողիցէ ի–ե–ա–ե ա–ե. զ–ի–ն–ե և–ա–ա–ն–ի–ր–ե. Ն–ե ա–ե–ա–ր–ա–ա–ա–ն. ի–ա ա–ի–լ ի–ա ֆ–ա–ր–ա–ֆ–ե–ա–ա։

Risquer, ռ–ի–ս–ք–ե, ն. ի վտանգի դնել. 2. դիմադրաբ–ե–լ. զ–ի–ւ–ե–ն ի կ–շ–ա–ա ղ–ն–ե–լ. ի–ի–հ–լ–ի–ե–յ–ե ա–ր–ա–ֆ–ա–ֆ–ե. 2. ա–ի–ր–լ–ֆ–ե. Հ–ա–ի–ա–ի–ր–ա–յ–ա ի–ի–ր–ի–ե։

Rissole, ռ–ի–ս–օ–լ, ե–. բ–ր–ի–ի յ–օ–շ–ա–ա–ձ–ոյ մսով. ե–շ–յ–ա–ը ե–ա–լ–ի–ե ա–ե–օ–ր–ե։

Rissolé, ռ–ի–ս–օ–լ–ե, ար. խորովեալ. ե–շ–ը–ր–ի–ա։

Visage —, արեւահեզ դէմք. կ–ա–ի–ր–ի–ա ի–ա–ն–ի–լ ի–ա–ի–լ–ե։

Rissoler, ռ–ի–ս–օ–լ–ե, ն. խորովել. ե–շ–ը–ր–ի–ա։

Ristorne, ռ–ի–ս–ի–ո–ր–ն–ը, ար. եղծանմ ապահովագրոյ (վասն երկիցս առեալ լիներ լոյն). 2. Հանելն ի բաց զաւելորդ մասն պահանջանաց ապահովագրոյն. Եւ–ի Եբեւեան ա–լ–ե–ի–ն–ե ա–ի–ե–ա–ր–ի–ա ի–ա–ա ը–ա–ր–ն ա–ի–ր–ի–ւ–ի–ւ–ի–ն ա–ի–ր–ի–ւ–ի–լ ե–ի–ի. 2. ա–ի–ե–ա–ր–ի–ա ի–ա–ա–ը–ի–ա–ա ե–ի–ա–ի–ե–ի–ա–ա–ն–ի–ա–ա–ի–ա–ա–ի–ա–ա

Rimaille, ռ-իմայլ, էի. յոռի բանաստեղծութիւն. փոպա ձէր:

Rimailler, ռ-իմայլէ, ը. յոռի տաղս յօրինել. փոպա ձէր ընել:

Rimailleur, ռ-իմայլէօռ, ռ. յոռի, գձուձ քերթող. անհամ բանաստեղծ. խոշոռըն, ֆէնօ ձէր:

Rime, ռիմ, էի. յանգ. նմանայանգութիւն. փոֆէնէ. փոխէնէ պէր օլմ:

Rimes, երգք. ասիքերան. տալ. չափով բանք. ձէր. փոփոխ:

Rimer, ռ-իմէ, ը. նմանայանգ ընել. յանգել նովին հնչմանբ. յօրինել յանգս. 2. երգս, չափով բանս յարգաել. 3. միաբանել. պատշաճել. փոֆէնէ պէր օլմէ. փոխէ ենթէ. 2. ձէր ենթէ. 3. ռ-ումէ:

—, ն. չափավ յարդարել. ի չափով բանս ձօղնել. փոռէպէ պեռնդէրմէ:

Rmeur, ռ-իմէօռ, ռր. յանգաւոր ղծ. բանաստեղծ. չափվ բանից յարդարիչ. վիպագործ. փոֆէնէ ենօ-ձէ-նան, գօ-ձան. ձէր:

Rimeau, ռ-իմօ, ռր. տեբեր. տաբ (ի նկարս). (հօթընձոռ, գմաշ) եաթբաք, գօ:

Rincer, ռ-ենէ, ն. լուացանալ. տաղել. խոյփամաք. ձալփամաք:

Rinçure, ռ-ենէ-ռ, էի. լուացուռ. լուացանք. խոյփանիք. ձալփանիք:

Ringrave, ռ. Rhingrave.

Riote, ռ-իօթ, էի. կատկռիւ. փալա. ռէկա:

Rioter, ռ-իօթէ, ը. ժպտել. ռըբեմֆէ:

Rioteur, euse, ռ-իօթէօռ, իօձ, ռր. եւ էի. ժպտօղ. ռըբեթըճի:

Ripaille, ռ-իբայլ, էի. Faire —, շուայտել. խրախճանաւանել. ենչկո իչմէ. էչֆէ. ձէնկ:

Ripé, ռ-իբէ, էի. քերիչ. քերթիչ գործի (օրմոյ). փաղչամաճ ալիճ:

Riper, ռ-իբէ, ն. քերել. քերթել. (տիլարը) փաղչմաճ:

Ripopée, ռ-իբօբէ, էի. խառնուած միացորդաց (գինոյ, այլ եւ այլ իրաց). 2. խառնապատում. ձառք. (ինչ-ուչ- ալ ինչ-ուչ- ռըխըճ ըրթալըր) փոխընչըռ. 2. ինչ-ուչ- ալ ինչ-ուչ- պոհալըր ռակըռնռա:

Riposte, ռ-իբօռթ, էի. դիպող եւ պատրաստական պատասխանի. 2. հակառակ հարուած (ի սրախաղութեան). ինձռոխ վը հաղբր ձիվռոյ. 2. (ռաբռեթռա) եարչըճըռա եըչըճ ռըռըռա:

Riposter, ռ-իբօռթէ, ը. դիպող պատասխանի տալ. ըմբռնանել. ժպտել. 2. նմանագործ կամ հանդիսական հարուածս տալ (սրով). ինձռոխով ձեվող վերջի. ռռռռ, ըեռռ ենինչ. 3. (ռաբռեթռա) եըչըճ ըլը եարչըճռա ռռրռա:

Ripuaire, ռ-իբէ-ռ, ռր. գետամիտեալ. բանկետ. յիձերս ինենռռ գետոյ. 2. գետամիտեան (օրէնք). ինենռռ չոյն ֆեռռբեռռ ռռֆէն. 3. ինենռռ չոյն ֆեռռբեռռ ռռֆէն օլռնչռռ պոչէր (ֆռռռռն):

Rire, ռ-իռ, ը. ծիծաղել. 2. հաճոյ աչօք լինել. գձուձիկ երեւել. 3. գլօսռռալ. գռռարձռռալ. 4. խաղալ. կատակել. 5. ծիծաղել. ծաղր առնել. ինչ-ըչէ. 6. ինչ-ուչ- ինչ ինչ-ուչ-ռռ-ռռ. ռռրռռն ենչ-ուչ-ռռ ինչ-ըչէ. 3. եչ-ինչէ. ձէվէ ենինչէ. 4. չռֆէ, լռիչեչ ենինչէ. 5. վհռ-ինչէ. ռռռռռռռ ենինչէ. Et de —, եւ սկսան ծիծաղել. պռռռռռն ենռիչռռ ինչ-ռէչ պռռչռռռռռ:

ապրել ծյուռն չէր. ալիհատիկ չէր լինում. 3. պէս չէր:
Comme si de — n'était, որպէս թէ չէր լինիլ դիտաւորեալ բնաւ. հիւ պէս չէր պատահիլ կերպիւ:
En moins de —, ի քիթ թիթեռ ակնառ. յանկարծ ծօթամատիկ. կերօր պատահեցաւ. ինչ պատճառաւ. ինչ չափ:
Ne savoir — de —, ամենևին իսկ չգիտել. հիւ պէսի ոչինչ գիտել:
Cet homme ne m'est —, չէ նա իմ ազգական. պիտի խըտըմըմ պէյիէ:
Cet homme ne m'est de —, } չէ ինչ ինձ
Cela ne m'est de —, } փոյթ պիտանէ կամ գայթանէ. ոնոնկա պատճառ վէրաբերեալ ոնոյ. ոնոնկա հիւ վարձիմ պէյիէ:
Il n'y a — que..., դիւրաւոր. ոչ բազում միայնակ են զի... փառս հիւնիկ. ոչ վտիտ պէյիէ էի:
Rieur, euse, ծիծաղող, կատ. ուր. ուռուցիկ. ծիծաղօղ. 2. ծիծաղկոտ. 3. պայպանող. ինչպէն. 2. ինչ ինչ ոճ. 3. մոնթօրա կոփէն:
Riflard, ծխնիլատ, ար. մեծ խարտեաշ. 2. ժանեակով դրաց (որմնաշինաց). պիչ պիչ ըրնոփ. փիչ պիչիրիք. 2. (փիչիրըլըրըն) փէչ փէչ փիչիր գոչիլ:
Rifler, ծխնել, ն. քերել, յղկել ուռուցիկ խարտեացաւ. 2. ի բաց առնուլ. կապտել. 3. լափել. կլլանել. ինչ ինչ ոճ. 2. պիչ ինարտիա ալմաճ. գոփմաճ. 3. չոփօտ ինճոճ. ան ինօղլի ինչ պիչ ինճոճ:
Rifloir, ծխնիլատար, ար. ուռուցիկ կամ կարատուց խարտեաց. գոպարիլըլը ինճոփ ատա կոչի կոչ:
Rigaudon, տ. Rigodon.
Rigide, ծխնիփ, ած. խիստ. ասատիկ. ճշգրիտ. անաչառ. ակրիւ. ատգի. ընդ. խոհեմ. ուղիղ. ուղղամիտ:
Rigidement, ծխնիփճա, մ. խստիւ. անաչառաբար. ուղիղճա. ակրինիւ. խոհեմ ինճոնիլ պատճառաւ:
Rigidité, ծխնիփիք. իզ. խստութիւն. անաչառութիւն. ասատկութիւն. ակրինիւ. փիչիրինիւ. խոհեմ ինճոնիլ պատճառ. չինիփիք:
Rigodon, ծիճօփօղ, ար. Հռիգոդոնեան նուագ կամ պարք. 2. Հռիգոդոնեան քայլ ի կատարս. պիչ ինարդ նոչիճ խոչօփ խօրա. 2. խօրափատիչ ինարդ ատգը:
Rigole, ծիճօլ, իզ. ջրմուղ. խողովակ. ակօս. առուակ. փիչինիփ օլօճ. ատգնոնա ալըմըզ փիչինիփ չոճիր. ատա խօլա:
Rigorisme, ծիճօխմ, ար. խիստ վարդապետութիւն. ոճիլատճիլիք. ակրինիւ:
Rigoriste, ծիճօխոփ, ար. ուսուցիչ, պաշտպան խստ վարդապետութեան. ոճիլատ ինարճիլըը. ոճիլատ:
Rigoureusement, ծխնիճօղըմ, մ. խստիւ. ըստ ասեմութեան. ճշգիւ. փիչինիփ իլիք. ակրինիփ իլիք. չինիփիճա. գոփինճա:
Rigoureux, euse, ծիճօճօ, ճօղ, ած. ասատիկ. խիստ. 2. խստաշունչ, գառն (ժամանակ, ձմեռն) 3. ճիշգճշգրիտ. փիչինիճ. ակրին. ուքը. 2. չինիփինիփ, փիչինճա (փըլ). 3. ինճոմ. կոփիճ:
Rigueur, ծիճօ, իզ. խստութիւն. ասատկութիւն. 2. անաչառութիւն. ճշգութիւն. ակրինիփ. փիչինիփ. չինիփին. 3. ուքը ըլիճ. խոհեմ ինճոնիլ պատճառ. փիչիգ գոճի:
À la —, ի խստագոյն միտս. կարի ճշգութեամբ. առանց ամաքելոյ. ուքը ուքը ընդ. ինարդ ինարդ ընդ:

ֆիկ ընչաւէտ. պայծառը փո-
րիճիւռ ֆուլան պէնիկն ապահ։
Riche, ռիչ, ած. մեծա-
ատուն. ընչաւէտ. 2. քերբի.
յուռթի. առատ. յարդ. 3.
մեծագին. փառաւոր. պերճ.
պէնիկն. մուրտար. 2. մահուա-
լա. պօլ. 3. ազգր. ֆըյճիկի։
— **taille**, հասակ վայելուչ.
խոժըզբիկը պօյ։
Richement, ռիչըման, մ.
քան մեծատանցն օրինի. ա-
ւազօրէն. առատապէս.
փառաւորութեամբ։ 2. մե-
ծապէս. ատամիկ. պէնիկն-
ճիչ. ազամիկ իչի. պօլ. 2.
ֆիքրի. փիչ չօֆ։
Richesse, ռիչէս, ֆր. մե-
ծութիւն. ընչաւետութիւն.
ինչք. մթերք. 2. փառաւո-
րութիւն. պերճութիւն. մե-
ծապետութիւն. 3. առատու-
թիւն. յարդութիւն. պէնի-
կինչիւթ. մուրտարչըբէ. մալ. 2.
ազամիկ. ֆըյճիկ. ազըրչըբէ.
3. պօլչա-ֆ։
Richissime, ռիչիսիմ, ած.
բազմապատիճ. ընչաչքատ. փիւթ
պէնիկն։
Ricin, ռիսին, ագ. ազինի.
տունկ մինչ ազգակիրագ ևս չու-
ծախան ընդգոյք. կնոճ ազգիը.
պիչոքնճիր։
Ricocher, ռիքօչէ, չ. ա-
ռատել (քարի) ի վերայ
ջրոյ. (հուչ) առ խաղնոփ
ըընբոյարօֆ կիմիւթ։
Ricochet, ռիքօշէ, ագ.
առատումն (քարի) ի վերայ
ջրոյ. 2. չար. առդան (դի-
պուց). 3. ծուչուն մինչ փո-
քրիկ. առ խաղնոճ ամը-
լան հուչըն ըընբոյաթը. 2. պէր
հոֆըմ. պէր փիչի. 3. պէր նէվ
փուչուֆ ֆառչ։
Par —, ի յարդ. ի հաստատ.
ինք վախառքին էչիփուչիչ։
Ride, ռիփ, ֆէ. խարշք.
կարկատումն. կնճիռն.
փոճուած. պառքառօֆ.
պառքառօֆըմ։
Rideau, ռիփօ, ագ. վա-
րագոյր. արահակ. քող. 2.
հովանի. պատապարան. արմ.
3. հազարյուր. հազակոյտ.
փերփէ. 2. սիփերլիւֆ. փիլար.
3. ֆօչրուճ ֆաղեաթը։
Ridelle, ռիտէլ, ֆէ. վան-
դակ, կող ասղի. ֆուֆ ագա-
պառընըն ֆարմաճըֆիլըճի ֆառը
ֆախօտ ֆապառըլաթը։
Rider, ռիփէ, ն. խորշա-
մեցուցանել. խարշս արկա-
նել. 2. վէտս վէտս ճօճել
(հագմոյ գլուխս). ծաղկաճեւ
գործել. պառքառչիառքմուճ.
2. (բի-չիւթ ատ-յառն ֆուֆ-
պէ-նէռ) նիմճէ մէճիլճնփրմէֆ։
Se —, յ. խարշանել. պառ-
քառքմուճ։
Ridicule, ռիփիքիւլ, ագ.
ծաղրական. ծաղրախան. ծա-
ղրաճու. կիւլճէֆ. մուֆտրու։
—, ագ. ծաղրանքի իրք. ծա-
ղրախան մուտն. 2. ծաղրա-
ծու բանք. խնդկատակու-
թիւն. կիւլճէֆ փերքիւ. 2.
կիւլճէֆ ալօղնէրք. մուֆտրքիւֆ։
Tourner, Traduire qn. en —,
ծաղր առնել. յատակ նչա-
ւակի դնել. մուֆտրքէ կիմէֆ.
մուֆտրքիչէյճ ալմուֆ։
Ridiculement, ռիփիքիւլը-
մուն, մ. ծաղրանքի օրինա-
կաւ. կիւլճէֆ պէր քնարչէնք։
Ridiculiser, ռիփիքիւլիզէ,
ն. ծաղր առնել. ի ծաղր
չարչել. խայտառակել. մա-
խարճ կիմէֆ. չնվէճ քնա-
մուֆ. ճղճուֆ. բիչիլ կիմէֆ։
Ridicullité, ռիփիքիւլիթէ,
ֆէ. ծաղրանքի գործք. բան.
ծաղրախանութիւն. կիւլճէֆ
չէյչէր. պէօղչէր. մա-
խարճչըբէ. բիչիլչէֆ։
Rièble, ռիէպլը, ար. բոյս
մինչ որ կառուի ի հանդերձս.
պէր նէվ խոփըղըճն օֆ։
Rien, ռիէն, ար. ոչինչ.
չէութիւն. չքաւութիւն. 2.
չնչին, գոյզն իրք. անատիք.
3. ինչ. հիչ. խոֆ. 2. պօչ.

Rhododendron, ~օպօդենդրօն, ար. մրտավարդ. պիր նիվ ին~ը պըտճը:

Rhombe, ~օն, ար. ֆիխը չարէքկուսի. շէղանկիւն. 2. խեցգետնի ինչ. 3. վահանաձուկն. փոքրավա պիչինի. 2. պիր նիվ փեռիզ պօօճկի. 3. գոլիան պօլըղը:

Rhomboïdal, ale, ~օնպօիդալ, ած. շէղակերպական. շէղանման. փոքրավա պիչինիներ պէռնէր:

Rhomboïde, ~օնպօիտ, ար. շէղակերպ մարմին. շէղանկիւնի վերցանիսա. փոքրավա պիչինիներ ալիը եի~ղի~ ընէ:

Rhubarbe, ~ի~պա~պ, ին. խաւարծիլ. գայ. խաշնգէղ. բավէնտ:

— **des moines**, լուծական աւելուկ. ա~ի~բ~բի~ճի~ ալ~ն օղա~: [բարօգի. բօմ:

Rhum, ~օմ, ար. շա~

Rhumatique, ած. ~ի~մատիկ, } օգա~

Rhumatismal, ale, ~ի~մատիզմալ, } ցաւա~ կան. դնդերացաւի. վնճա՛ի հէգա~ ալը պայիր:

Rhumatisme, ~ի~մատիզմ, ար. օդացաւութիւն. դնդերացաւ. յաճախան ցաւ. երկ. վնճա՛ի հէգաալը. բի՛հի ըայնար:

Rhume, ~ի~մ, ար. հարբուխ. գուխ. գի~ի~ամ:

Rhus, ~ի~ս, ար. ր. Sumac.

Rhythme, ~իթմը, ար. ֆիխ, չափ (տիւզդատից տախքերտանի). կշռութիւն. դաշնակութիւն. (երգ) վերնի:

Rhythmique, ~իթմիք, ած. ֆռւռւտր. չափական. դաշնակաւոր. վերնի:

Riant, ante, ~իան, անդ, ած. զաւարմի. զաւարմիապին. ցնծալից. 2. հաճոյ. գեղեցիկ. ին~երբ. լոյս. 2. խօշ. ին~գը:

Ribambelle, ~իպամպել, ին. առգան. շար. ա~բր~. պինչ:

Ribaud, aude, ~իպօ, օդ, ար. եւ ին. զեղխ. շուայտաբարոյ. պագշոտ. բոզասիրացած. ~ինֆիհ. ֆ~հիչ:

Ribauderie, ~իպօպ~ի, ին. անառակութիւն. պագշոտութիւն. ~ինֆիհլիի. ֆ~հիչլիի:

Ribleur, ~իպլիօ~, ար. դիշերապագող. գիշերապայծառ. ին~ճ երբ~ընը. ին~ճլիչն ա~ֆ~ի~լրը գօռնի~պ գօլշըն:

Ribordage, ~իպօ~պ~ճ, ար. մէկտ նաւու ի բախտանէ ընդ ալլուս. ին~հինին չ~ֆըշ~պան գա~հր երթն էրթիչ:

Ribote, ~իպօտ, ին. գինարբուք. շուայտութիւն. ըօֆ երթիպ իչնը. այլ ի~իչրնի:

Riboter, ~իպօտ~, չ. շուայտել. առնել խրախուճս. ըօֆ երթիպ իչնի~. ճի~մպի~չ կինի~:

Riboteur, euse, ~իպօտ~օ~, իօզ, ար. եւ ին. կերօզ եւ արբեցօղ. յղկաստէր. այլ ի~իչրնի ~ինչն:

Ricanement, ~իկանըմն, ար. ժպտուելի. ծաղր հեգնական. ին~ի~մ~հ. ին~երթ~ պնվինի~հ:

Ricaner, ~իկան~, չ. ժպտիլ. ծիծաղել հեգնանքով. ին~ի~մ~հ~. ին~երթ~ պնվինի~հ~:

Ricanerie, ~իկանը~ի, ին. ժպիտ, ծաղր հեգնական. պնվինի~երթ~ ին~ճ:

Ricaneur, euse, ~իկանօ~, իօզ, ար. եւ ին. ժպտող. այպանող ծիծաղելով. ին~ի~մ~ինչն. ին~երթ~ պնվինչն:

Ric-à-ric, ~իկ-ա~~իկ, ած. ճշդիւ պատկաւ. ցյեւոյն բնիանն. ին~ինը ին~ինը~ընա. մանը~ըրընաոպա~:

Rich, ~իչ, ար. (պատկանիա~կան) լուսաւոր. 2. կապոյտ ճապար. վալա~. 3. մովնչ~ ա~ա~ ին~վչանը:

Richard, ~իչա~, ար. ա~

Révolutionnaire, ե-վօլ-ե-աիօնէր, ած. յեղափոխական. յեղաշրջիչ. փ-ճ՛ակ ընթերցող. ներքին ալ փոքրքրջը. տեւական ալ ներքին։

Révolutionner, ե-վօլ-ե-աիօնէ, ն. գրգռել ի յեղափոխութիւն. յուզել յեղափոխական սկզբունք. 2. փոփոխել. կերպարանափոխ առնել. ներշնչել տեւական ալ ներքին յոյզ եւ ոգեւորմունք. 3. ներսիդին խռովել։

Revomir, ե-վօմիր, ն. միւսանգամ փսխել. 2. փսխել. ներքին գոռոզութ. 3. գոռոզութ։

Révoquer, ե-վօգե, ն. յետս կոչել. եղծանել. ներքին ալ ուժ. պօզուժ։

— en doute, երկայական յուզանել. ընդ տարակուսանաց արկանել. չէ-պահ չընգարմանք. իւրիւոհ ալ ներքին պրօֆուժ։

Revue, ե-վէ, էք. խոյզ եւ ննդիր. մանր քննութիւն. հանդէս. զննութիւն. 2. հանդէս զօրաց. զօրահանդէս. տրայըշ. ներքին. նայուրքին. 2. տուերէն նօգլօմ. ներքին։

Nous sommes gens de —, առեք զմիմեանս տնտանելիք. աբե աբե պէրէ պէրիպէլ կնօրքնօդ։

Révulsif, ive, ե-վէլ-սիֆ, իվ, ած. (դեղ) խոտորեցուցիչ, դարձուցիչ հիւթոց. (մարդ, իւլիւրքը) պատճառաբեր պօօնպրէնեն։

Révulsion, ե-վէլ-սիօն, էք. խոտորումն կամ այլուր շրջումն (անառաքեր հիւթոց). (մարդ, իւլիւրքը) պատճառաբեր պօօնպրէսը։

Rez, ե, նե. — pied կամ — terre, հարթ յատակ. հարթ հաւասար գետնոյ. ներքին չէն ներսէն. պրօ՛ պրօ։

Rez-de-chaussée, ե-պը-շօսե, ար. երկաք, հարթ-սեթ երկրի. 2. գետնայարկ. ներքին ներսէն. 2. ներքին գոռոզութ.

Rhabdologie, ր. Rabdologie.

Rhabillage, ր-ապիյէ, ար. կարկատումն. նորոգումն. նօմօ. նոպէ։

Rhabiller, ր-ապիյէ, ն. միւսանգամ կամ նորս զգեցուցանել. 2. նորոգել. վերջացնել յարդարել. խրամատ կարկատ առնել. ներքին ներսէն. 2. ներնէլնէ. նոպէ ներքին։

Rhabilleur, ր. Renoueur.

Rhagades, ր-ակ, էք. յետնեղուած, պատռտուած (շրմանց). (ռ-պօ) ներբուղ։

Rhapontic, ր-ապօնդիք, ար. գաբ կամ խաշնդեղ յոյժ յուժական. էք-պ-ներքին-ձի- բովենօ։

Rhapsode...ր. Rapsode...

Rhéteur, ր-եթօր, ար. հռետոր. հարտարախօս. 2. ճոռոմաբան. ի՛հլի ներքին. վուկ. 3. էք-ներքինել ներսէն գոպարիելը նուիրել։

Rhétoricien, ր-եթօրիէն, ար. հարտարախօսութեան կամ ի՛մի ներքինելիք ալ. 2. ի՛մի ներքինել չայրեր։

Rhétorique, ր-եթօրիք, էք. հարտարախօսութիւն. արտուեսո հռետորական. 2. ճոռոմաբանութիւն. ի՛մի ներքին. 2. ներքինօգութիւն։

Rhingrave, ր-ինկ-աւ, ար. եւ էք. ռհենական կամն կամ կոմսութիւն. ներքին պէտ նօօ հանրը։

—, էք. ռհենական տնտապետութիւն պէտ նեվ ենէլ գանգալ։

Rhingraviat, ր-ինկ-աւիա, ար. ռհենական կոմսութիւն. ներքին պէտ էնէ։

Rhinocéros, ր-ինօ-սէրօս, ար. ռնգեղջիւր. ներքինօ։

Rhodium, ր-օդիօմ, ար. վարդամետաղ պէտ նեվ ներքին։

Réviseur, –ըվիզիօռ, ար. միաւանգամ քննել. տես՝ քննիչ։
Révision, –ըվիզիօն, էդ. միաւանգամ քննութիւն. 2. միաւանգամ ընթերցումն (Թերթից դրոշմելուց). երկրորդ սրբագրութիւն. ընդունել կրկին վերցնել, ընդունել նորից. 3. (պատըճառաբանական) ընդունել օգտակար համարել։
Révivification, –ըվիվիֆիքասիօն, էդ. յոյսումն վերադարձ իբրեւ կերպարանս. վերբերելի առել (գանդիկն). 3. նորոգ կեանս առել. կենդանացուցանել. ընդունել վերըկենդանացուցանել։ 2. (ծիվաչը) առել ընդունել վիվրիտէ. 3. նորի նօտր վերծին. առղծանօք։
Revivre, –ըվիվը, ն. յառնել. կենդանանալ. 2. պատասպարել. արծարծանել. կանգնել. վերելքել. առղծանօք. 2. ընդունել գնահատել. նօրից ծագել։
Faire —, կենդանացուցանել. արծարծանել. միաւանգամ պարծառացուցանել. վերելքել. ընդունել գնահատել. նորից փոխադրել։
Révocable, –ըվօգ–ըպլը, ած. յետս կոչելի. ներբ առնելի։
Révocation, –ըվօգասիօն, էդ. յետս կոչումն. ներբ ընդունում, ան։
Révocatoire, –ըվօգատուար, ած. յետս կոչման. ներբ ընդունական. նոանիկ։
Revoici, –ըվուասի, ինս. ա.
Revoila, –ըվուալա, յաւարկ առա է միաւանգամ. իւրեր ինձ պատրաստ պէտ։
Revoir, –ըվուառ, ն. միաւանգամ աւետանել. 2. դարձեալ քննել. միաւանգամ ընթեռնուլ, ուղղել. ընդունել ներբ։ 2. ընդունել ընդունիլ. օգտագործել, փոխադրել։
A —, քննելի է. պէտ պահս ընդունուն ներբերելի։
Au —, միաւանգամ տեսցուք զիմիանս. ինձ ներբերելի։
Revoler, –ըվօլէ, ն. դարձեալ գողանալ. ընդունել ղողանալ։
Revoler, –ըվօլէ, ղ. դարձեալ թռչել, սլանալ. ընդունել սլանալ, ներբերել։
Revolin, –ըվօլէն, ար. հոգի յետադարձ. սրբոգ ներ պերձեն բրաղիւոր։
Révoltant, ante, –ռվոլթան, թանթ, ած. զայրացուցիչ. դժնդակ. տարտուկ. խըմն ներելիութեան. ճան օբեան. պիտոյ ներելի։
Révolte, –ռվոլթ, էդ. ապստամբութիւն. խռովութիւն. տաքութիւն. զըրոյական։
Révolter, –ռվոլթէ, ն. ապստամբեցուցանել. զրգռել. զայրացուցանել. պիծեցուցանել. ատ երիսէ. այլ ընդունել. 2. փընթրճել. փընդրճել. ճանըր ուբեան։
Se —, ղ. ապստամբել. հնազանդել. 2. զայրանալ. տրամըտել. պոռ ընդունել. ատ օրճաք. 2. փընդրճել. խըլճ ներելի։
Révolu, ue, –ռվոլը, ած. լցեալ. կատարեալ. հոդուածեալ. պէրիդ. ընդունել. ռեվրանը ընդհատ օլան։
Révolution, –ռվոլիւսիօն, էդ. շրջան, բոլորումն (գնացուն ատեղացք). 2. փոփոխումն. յոյսուած. 3. յեղափոխութիւն. խռովութիւն. 4. յոյզք. եռանդն (հիւթոց մարդոյ). (ընդունելութեան) ռեվրէ. 2. ընդունելի. ընդհանրական. 3. ընդունելի նէղամ. ընդունել. վերբա. 4. (ինչ ընդունելութեան) ընդունական։

ֆիխն. գանգաչանք. յինորք. պուրընըսք. րի–խա. գինե խոխո բոքը. 2. ասյըքիսմա.խոյալ:

Reverquier, պ. Revertier.

Revers, –ը̊վեխա, ած. յետասկողմն. բնդդիմնակողմն. ֆիխկունք. հակառակն. 2. ապտակ ապտաքին կողմամբ ձեռին. հարուած ի ձախակէ յայլ. 3. ձախողանք. չայողուֆիխն. 4. շրջեալ եզր հանդերձի. գարձք. ինչա ներսոքը. ինչոխ. ասրը. 2. ինչն ինչոխելիք ընծան. ոչխան ասըա ասրուալ. 3. ֆելտֆին. 4. խավարըն փիլասրը նիվրիլիչ փինասրը:

Réversal, ale, –խվեխասալ, ած. պատասխանական. փոխարինական. 2. հաստատիչ յառաջին իրաւունան. ճխվոլ. խվալխ. 2. ինչոխ ներսոքի խոչն: [bordement.

Reversement, պ. Trans-

Reverser, –ը̊վեխաք, ն. վերատին ֆիաւիել, ընուլ. 2. փոխել, տանել այլուր. ինչոր պօլոմնմաք, պօլասրմաք. 2. պուչիա խերխ կերիրվեփ. 3. պ. Transborder.

Reversi, –ը̊վեխոք, ասր. խաղ ինչ քարտախի. պիր ֆարդ փեսդըր օյասնաս:

Réversibilité, –խվեխոքպիլիքիք, իփ. լինելն (ժառանգաւորման) յետս գառնալի (ի մնին տէրն). խվեխելփ ասհիպինք րիասա խնին ֆոպիլիյնին:

Réversible, –խվեխոքիլը̊, ած. դրջեալ, յետս գառնալի (երկիր ժառանգաւորման). խվեխելփ ասհիպինք խոխօ պիրինաքն օպիրինք րիասա խոքն:

Réversion, –խվեխոքօչ, իփ. յետս գարձումն (ժառանգաւորման). խվեխելփ ասհիպինք րիասա խնին:

Revertier, –ը̊վեխոքիք, ասր. խաղ ինչ ատապալուդ. պիր նիվ ֆովըսա օյասնաս:

Revestiaire, –ը̊վեխոքիա, ասր. սրբատուն. ատրկաւորդանոց. ատանդատուն եկեղեցւոյ. փիլիսք ճոխիխոհը:

Revêtement, –ը̊վեխոը̊մն, ասր. գրուագ. 2. պատատար հողաթմբոյ. սրմուծ. (փիվոր խ–ը̊խ–նոքե) ֆոֆլասա. 2. ֆոպխա փիվորը. փիվոր:

Revêtir, –ը̊վեխոքիա, ն. զգեցուցանել. տալ հանդերձս. 2. զգենուլ. առնուլ յանձն. 3. տալ, աւանդել (իշխանութիւն ինչ). 4. առնել, վարել (պաշտօն ինչ). 5. հանդերձել. 6. ամրայուդյանել. հաստատել (որոմով). պատել. գրուագել. կեչոփըրվեփ. բուպա վերվեփ. 2. կեչվեփ. ֆուխիանք ալմաք. 3. (մանրագ) վերվեփ, ինքզինզ կըռվեփ. 4. (մանրագը) ալմաք. (մանրագ) ոխրվեփ. 5. ինքրինոգ կռնվեփ. 6. ֆովինվեփ. ֆոֆլասմաք:

Se —, ն. զգենուլ. գառնամամբ արկանել. 2. առնուլ. ընդունել. կեչվեփ. 2. ալմաք:

Rêveur, euse, –խվեխօա, խօզ, ած. եւ իգ. մտախոհ. 2. երազապետ. բանդագուշօդ. փիլիսնճեր. 2. խայալը:

Revirade, –ը̊վեխոաք, իգ. Faire la —, պ. Revirer.

Revirement, –ը̊վեխը̊մն, ասր. շրջելն գնաս. 2. գարձառնելն գարձամբ ի միօջ յայլ ուր. կեչոյ փիճոփըրվեք. 2. ոչնչոյ պօրճխոփան ալճոֆելըյա չնվելրվեք, ոչնասրմաս:

Revirer, –ը̊վեխոք, ն. շրջել գնաս. 2. յառաջ կոյս փոխել զգոյշս առպալուդ. կեչոյ չնվելրվեփ. 2. ինվելոսփա ֆոֆոյսա պօղոսդ ելերփոք խոֆմաք:

— le bord, շրջել գկարծիս. պասսոդը չնվելրվեփ:

Reviser, –ը̊վեխք, ն. միաւորագամ յաւին արկանել. քրնել. ինքրսրվիլօզփան կնվելրվեփ. ոնքֆինիչ կռնվեփ:

ձաւս. ափափայք. ապառաժ. խարխակ. 2. բեդրդ (ի ճանապարհի). փայտ. փայտէքէ. 3. (սախրանոփա) բիւխ։

Rocaille, ռօքայլ, էք. կոպիճք եւ խեցիք (ի յօրինել անձաւս). (մոզայիա փիլոլոգիական փծռոփանիք) չոքիւ ինալուրը վր պինիչ պէօճէյի փոպօֆլորը։

Rocailleur, ռօքայլիօռ, ռբ. անձաւապարծ կոպճօք եւ խեցեօք. չոքիւ ինալուրայլ մոզայիա փծռոփան։

Rocailleux, euse, ռօքայլիօ, իօշ, ած. կոպճաւտ. 2. խիտ. չախարժականի. չոքիւ ինալուը. 3. ակռի. նոխօլ։

Rocambole, ռօքամպօլ, էք. ապանխական խաւտր. 2. ուղիղ. համեմանք. գլխաւոր, պեղեցիկ մտան. պիր նէվ քօվլխինօխ ատրմաատաք. 2. իօշխ. պահարը. իօշ փէրլիէսի։

Roche, ռօշ, էք. ապառաժ. քարանձաւ. ժայռ. 2. ապպ ապպ քարանց. վէմ. 3. քարահատք. փայտ. 2. ինիւրլիւ ինիւրլիւ ինալ. 3. ինալ օճաղը, լաղըմը։

Rocher, ռօշէ, ռբ. քարայր. քարաժայռ. ափամպոյք. ապառաժք. խիւթախ փայտ. փայտէքէ։

Rochet, ռօշէ, ռբ. վտաւակ. կարճ շապիկ ինչ եպիսկոպոսաց. կոինէն փիռնօռլորընը ֆօխիլի։

Roue à —, ժայռաւար աղիւ. փիշլէ ինչփուրլիփ։

Rock, ռ. Rouc.

Rocou, ռ. Roucou.

Rôder, ռօփէ, ը. յածել. պյտր անգր շրջել. ֆիափաակ. փեօնիօպ փօլիշմէֆ. ինչինմիփ։

Rôdeur, ռօփիօռ, ռբ. գաւարիկաւուն. ֆիափաւաքան. խօվրօռ. պօլպօլ ինչէն։

Rodomont, ռօռօմօն, ռբ. մեծաբան. պարծուկ. խրոխտաբանել. եօյնէնճէ. ընդ ինաինաա։

Rodomontade, ռօռօմոնտա, էք. մեծաբանութիւն. եօյնէնճէ. ընդ ինաիմ. ավնօրք։

Rogations, ռօգօթիօն, էք. յտ. աչխարհախաւտր պաղատանք. երիքօրեայ պաղատանք յառաջ քան զՀամբարձումն վասն պաղատրեալ. ռօկնէ ակրտաղ. հհոլ ռակրեփնէ էչէն օլան ի-չ նէնճիփ եռիչ։

Rogatoire, ռօգատուար, ած. Commission —, պաղատական յանձնարարութիւն գաւառապետի առ այլ գաւառապետ. պիր ֆօռընըն ակնէր ֆօռչա րնճայլ կնփէյէ ակֆօրըլ։

Rogaton, ռօգատօն, ռբ. մաղորդք մանղէն խարտկաց. 2. մճիերք չնչին գրաւածոց. կոն ինաչը ուրնըչը. 3. ֆիլթրօճայ ինահրէրօն ճեճմաաչը։

Rogne, ռօղնը, էք. ուրկուիթիւն. գանջուիթիւն. խըլընմըլ ռօյռաղ։

Rogne-pied, ռօղնը-բիէ, ռբ. գուբ ամբակաց երիւարի. նալգանօփ պըչաղը. ռաղնըռճ։

Rogner, ռօղնէ, ն. շուրջ կտրել. ի քաց հատանել. նուազեցուցանել. ռաճըրընը, փնռօրլորընը փօռֆ. փօռֆ. ֆօֆիլնֆ։

Rogneur, ռօղնիօռ, ռբ. շրջակատուր գահի կանաց. ռփչիչրին փնռօրընը փօֆն, փըրփան։

Rogneux, euse, ռօղնիօ, իօշ, ած. քոտտ. ուրուկ. գանջ. ռոյռաղլռ. փիլ։

Rognon, ռօղնօղ, ռբ. երիկամունք (էգանց). 2. երկուրիք անատանց ինչ. պիօպրիփ. 3. խոյիք։

Rognonner, ռօղնօնէ, ը. շշնջել. քրմփռնել. ժըրըպռնմֆ։

Rognure, ռօղնը, էք.

Rivaliser, ~իվալիզէ, ն. մրցիլ. ասպիլ. խորըն ընթեմոք. իրմէ ընթեմոք։

Rivalité, ~իվալիթէ, էգ. ասպուհիւն. մրցուհիւն. բոփիալիթ. խորըն. իրմէ ընթեմա։

Rive, ~իվ, էգ. եզր. ափն. փնոտ. գետ։

River, ~իվէ, ն. բիժեալ հատուածիլ զառ ծայր բեւեռի. 2. պնդել, ամրացուցանել (գշղիժայս ուրուք). գերվինիկոէթ. 2. (պերվինին վինիվերվինի) գովնիկոէթ։

— à qn. son clou, հզօրապղնա տալ պատասխանի. փոփին ճվլոգ վերվէթ։

Riverain, ~իվըէն, ած. բնակիչ գետեզերեայ. 2. եզերապնակ. ըմյ փնոտըն ատփին ելն. 3. (օրման) փնոտըն ատփին։

Rivet, ~իվէ, ած. վարսեալ բեւեռ բիժեալ կամ պղպեալ ծայրիւ. 2. բիժեալ կամ ոլորեալ ծայր բեւեռի ի սըմբակս. ատ~ գերվինիկնոգը փնոգեր. 2. ան ընդնոգընոտ փնոգերվին գերվինիկնոգը ատ~։

Rivière, ~իվիէ~, էգ. գետ. վտակ. ըմյ. ըրմոէ։

— de diamants, քառասմանեակ ակամանակաց. երմատըը ներտանըէթ։

Oiseau de —, քաղ. երտոգէթ։

Rivure, ~իվէ~, էգ. առանց երկմեւեռան ծխնեաց. էթ գոնոտըը րգիվ երմատընոթ ըվ։

Rixdale, տ. Risdale.

Rixe, ~իտ, էգ. կագ, կռիւ ընդհանրապէս. 2. պայքար. վիճաւմն. գովգա. պերճ~ը. 2. ներտ. գ~ճոտգիվ։

Riz, ~է, ած. որիզ, *ըրինձ. փիրինճ։

Rize, ~իզ, ած. գաւմար ինչ դրամոց(յն ամանեաւն պեառուհիւն). ան պիզ պին մա~ճա~ ~լիընը։

Rizière, ~իզիէ~, էգ. որ-զաստան. արտարայ որզայ. փիրինճվէթ. փիրինճ ընտրատը։

Rob, ~օպ, ած. ընտանձր մուզ պտղոց. ռասփ. բոոպ. գոմը ինվիկ ընրօպա։

Rob, տ. Robre.

Robe, ~օպ, էգ. հանդերձ երկայն. պատմուճան. պարեգօտ. լաւդիկ. 2. տառն, ատրան հանդերձի կանանց. 3. պաշտօն, աստիճան դատաւորական. իրաւագիտութիւն. 4. դատաստան. իրաւապետ. 5. աստիճան եկեղեցական. 6. գոյն մազի (անասնոց). 7. փոճոկ, պատեանք (տախտ). ~պոն բոպա. ընպա. 2. ֆինոնըն որ~բր~նէն երնիէթ. 3. գոտը ներնիկոպոթ. հոփիլէթ. 4. հոփիլեր. 5. փերընլէթ մերնիկոթ. 6. (որ) բէնիթ. 7. (ոզան) գոպոպոզա։

Robin, ~օպիէ, ած. գաստաւաց. իրաւագէտ. գոտընըէթ ~ոմոբինոթ պոնըոնան շոնա։

Robinet, ~օպինէ, ած. ծառակ. փակաղակ ծորակի. ընէնէ. մա~զ~թ։

Robinier, ~օպինիէ, ած. ծառ ինչ ծաղկաբեր. պէր նէվ ~ըփը՛ ընընէյթ ոզոնը։

Robinocratie, ~օպինօգրա~ի, էգ. տիրապետութիւն պաշտօնեաւորաց գաստատանի. մհհփէմ ներմո~ըզոըընը հր~փո~ներնիէ։

Roboratif, ive, ~օպօրա~գիֆ, իվ, ած. պօրացուցիչ. գո~վերնիկնոգիրիմէ։

Robre, ~օպո~ը, ած. կրկին ատկ ի խաղս ինչ. վէրն օյո~նո~նոպա էթ գոտրնէ։

Robuste, ~օպը~ոգ, ած. պօրաւոր. հարաւատ. ատժիզ. կաշկմրուաւն. գո~վերնիկէ։

Robustement, ~օպը~ոգըմոէ, մ. հզօրապղնա. գո~վերնիկնիցք։

Roc, ~օգ, ած. քարան-

—, ար. ծաղր. ծիծաղանք. ֆրէ-ֆէ։

Ris, ֆր. ծաղր. ծիծաղանք. ժպիտ. 2. մեծամասնութիւն (զօրարակի). 3. շարք օդալամբաց յատուկ աստուածակաց ֆրէ-ֆէ։ 2. (պատշաճաբար) երբեմն ալիք. 3. եբեհեն հալէպորընդն ազբար. ի. ր. Riz.

— sardonique, ապրդոնեան ծաղր. ծաղր ի կարկամեալ դէմս. 2. ծաղր բռնաձգօսիկ, անչնորհ կամ հնդկական. եր-ը սիրերբեր-րինն ֆրէ-ֆէ-ֆէ-ֆէ։ 2. զբօսիկ, ծայնան ֆէպ եաթար ազհէ-ֆէ-ֆէ։

Ris, ֆր. չ. օդալամբ առաջաստակալաց. եբեֆէն հալֆալբը։

Risban, ֆր-պան, ար. հոդակապ. մարմնոց. ֆրէ-ֆէ-ֆէ-ֆէ։

Risdale, ֆր-դալ, ֆէ. արծաթի դահեկան ինչ (Գերմանիոյ պետութեան). Ընդհանուր դիւալբը. 1½ ֆէօրէն։

Risée, ֆր-ֆէ, ֆէ. բրբիչ. 2. այգն. կատականք. 3. առակ նշանակի. խաղ. ֆահ-ֆահ. 2. ծաղրաբար ֆրէ-ֆէ. ֆէհէ-ֆէհէ-ֆէ. 3. ֆէ-ֆէհէ-ֆէ. տրէ ֆէրէ-ֆէ-ֆէ։

Risibilité, ֆր-ֆէ-ֆէ-ֆէ, ֆէ. ծիծաղականութիւն. ֆէ-ֆէ ֆէ-ֆէրէ-ֆէ։

Risible, ֆր-ֆէ-ֆէ, ած. ծիծաղական. 2. ծաղրաբար. ծաղրական. 3. ծաղրական. ար-ծաղական. ֆէ-ֆէ-ֆէ։ 2. ֆէ-ֆէ-ֆէ. ֆէ-ֆէ-ֆէ։ 3. ֆէ-ֆէ-ֆէ-ֆէ։

Risquable, ֆր-ֆէ-ֆէ, ած. վտանգագործ. յանդգնական. ֆ-ֆալբը. ֆր-ֆր-ֆալբը։

Risque, ֆր-ֆէ, ար. վտանգ. ֆէ-ֆէ։

À tout —, ֆէ-ֆէ յաղթ ֆէ-ֆէ. զինչ եւ հաւանիցէ. ֆէ ֆալբ-բ-ֆ ալ-ֆ. ֆ-ֆ ֆէ ֆ-ֆ-ֆ ֆ-ֆ։

Risquer, ֆր-ֆէ, ն. ի վտանգի դնել. 2. դիմագրաւել. զգլուխն ի կշիռս դնել. ֆէ-ֆէ-ֆէ. 2. ֆէ-ֆալբ. ֆր-ֆր-ֆր ֆէ-ֆէ։

Rissole, ֆր-ֆալ, ֆէ. բլիթ յօշուածոյ մսով. ֆէ-ֆ-ֆալբ ֆէ-ֆր-ֆ ֆէ-ֆէ։

Rissolé, ֆր-ֆալբ, ար. խորմոյալ. ֆէ-ֆալբ։

Visage —, արեւահէզ դէմք. ֆր-ֆէ-ֆր-ֆ ֆ-ֆալ ֆէ-ֆ։

Rissoler, ֆր-ֆալ, ն. խորմոյել. ֆէ-ֆալբ։

Ristorne, ֆր-ֆր-ֆ, ար. եղծուածն ապահովագրոյ (վասն երկից առեալ լինելոյն). 2. հաւանիցն ի բաց զաւելորդ մասն ապահովագրոյ ապահովագրոյն. ֆէ ֆէրէ-ֆ ալ-ֆալ-ֆ ֆէ-ֆր-ֆալ ֆէ-ֆ-ֆ ֆէ-ֆ-ֆ ֆ-ֆ. 2. ֆէ-ֆր-ֆալ ֆէ-ֆ-ֆ ֆ-ֆ ֆ-ֆ ֆ-ֆ։

Rit, ֆ-ֆէ, ար. արարած.

Rite, յարմիսն. ձէս. պաշտամունք, օրէնք եկեղեցւոյ. այն. ֆէ-ֆր. ֆ-ֆ։

Ritournelle, ֆէ-ֆ-ֆ-ֆ-ֆ, ֆէ. յառաջընթաց կրկնութիւն երգոց. 2. կրկնութիւն. ֆ-ֆ-ֆէ-ֆ ֆ-ֆ-ֆ-ֆ-ֆ հէ-ֆ-ֆ. 2. ֆ-ֆէ-ֆ-ֆ ֆ-ֆ։

Ritualiste, ֆէ-ֆ-ֆ-ֆ, ար. ծիսագիր. ծիսարան. ֆ-ֆ-ֆ ֆէ-ֆ-ֆ ֆ-ֆ-ֆ-ֆ-ֆ։

Rituel, ֆէ-ֆ-ֆ, ար. մաշտոց. ծիսարան. ֆ-ֆ-ֆէ-ֆ. ֆէ-ֆ-ֆ-ֆ-ֆ-ֆ-ֆ։

Rivage, ֆ-ֆ-ֆ, ար. ծովեզերք. գետեզերք. ափունք. ֆէ-ֆ-ֆ, յայ ֆէ-ֆ-ֆ ֆէ-ֆ։

Rival, ֆ-ֆ-ֆ, ար. (չ. Rivaux). ախոյեան. մրցող. նախանձընդդէմ. ֆ-ֆ-ֆ. հէ-ֆ-ֆ-ֆ. ֆ-ֆ-ֆ։

Rimaille, ռ-մայլ, էի. յոռի բանաստեղծութիւն. փոպա ւէր:

Rimailler, ռ-մայլէ, ը. յոռի տաղս յօրինել. փոպա ւէր ե-թ-ի:

Rimailleur, ռ-մայլէօռ, ռբ. յոռի, դձուձ քերթող. անհամ բանաստեղծ. ֆան-ւեզ, ֆէնո ւէր:

Rime, ռ-իմ, էի. յանգ. նմանայանգութիւն. փոֆիլէ. փոխիլէ-ի պէր օ՛մ:

Rines, երգք. ատիքերան. տալ. չափով բանք. ւէր. փոխիմ:

Rimer, ռ-իմէ, ը. նմանայանգ լինել. յանգս նովին հնչմամբ. յօրինել յանգս. 2. երգս, չափով բանս յարմարել. 3. միաւանել. պատշաճել. փոֆիլէ-ի պէր օ՛մ-ի. փոխիլէ ե-թ-ի. 2. ւէր ե-թ-ի. 3. ռ-մ-ի:

—, ն. չափաւոր յարգարել ի չափով բանս ղօրհլ. փոռէյլ ռ-օ-մ-իլ-ի:

Rimeur, ռ-իմ-օռ, ռբ. յանգաւոր բանաստեղծ. չափով բանից յարգարիչ. միտգործ. փոֆիլէ փո-ւէ-նան, գո-լան. ւէր:

Rin-eau, ռ-ինօ, ռբ. տեբուէբ, տաք (ի կարաս). Ռոֆէլ-ա (տաքա) ե-թ-ֆ-ի, գա:

Rince, ռ-ինէ, ն. լուանալ. տալել. խայֆ-ի-մ-ի:

Rinçur, ռ-ինէ-ռ, էի. լուացու. լուացանք. խայֆ-ի-մ-ի-ռ. ւէ-ֆ-ի-մ-ի-ռ:

Ringrave, գ. Rhingrave.

Riote, ռ-իօթ, էի. կադ կռիւ. փոձա. ն-ի-մ:

Rioter, ռ-իօթէ, ը. ժպտիլ. ռբ-ը-ի-մ-ի:

Rioteur, euse, ռ-իօթէօռ, է-օզ, ռբ. ու էի. ժպտօղ. ռբ-ը-ռ-ի-մ-ի:

Ripaille, ռ-իփայլ, էի. Faire —, շուայտել. խրախճանաւանել. ե-ի-ֆ-ի ե-ի-ֆ-ի-ի:

Ripé, ռ-իբ, էի. քերիչ. քերթիչ դործի (ռրմդ). փա-ւ-ֆ-ա-ճ ա-ւ-ի:

Riper, ռ-իբէ, ն. քերել. քերթել. (տիւռբ) փա-ւ-ֆ-ա-ճ:

Ripopée, ռ-իբօբէ, էի. խառնուած միացորդաց (փո-նեղ, այլ եւ այլ իրաց). 2. խառնապատում ճառք. (ի-ռ-ւ-ի-մ պէ ի-ռ-ւ-ի-մ ռբ-ը-ի-ռ-ի-ռ) փո-ի-ռ-ի-ռ-ի-մ-ի. 2. ի-ռ-ւ-ի-մ պէ ի-ռ-ւ-ի-մ պա-հ-ա-ռ ռ-ա-ռ-ա-ռ-ա-ռ:

Riposte, ռ-իբօպ, էի. գիպող եւ պատրաստական պատասխանի. 2. հակառակ հարուած (ի սրախաղութեան). փ-ռ-ռ-ի-մ վէ հ-ա-ւ-ը-ր ֆ-ի-ւ-ռ-ի. 2. (մարբռփօռ) փ-ռ-ւ-ը-ր-ռ ռ-ա-ռ-ա-ռ:

Riposter, ռ-իբօպէ, ը. դիպող պատասխանի տալ. ըմբռնել. միտել. 2. նմանագոյն կամ հանդիպական հարուածս տալ (սրով). փ-ռ-ռ-ի-մ ֆ-ի-ւ-ռ-ի վ-ի-ռ-ի-ռ. ռ-ռ-ռ, ռ-ի-ռ-ի-մ. 3. (մարբռփօռ) ֆ-ռ-ւ-ը-ր ը-ւ-ռ փ-ռ-ռ-ի-ռ-ռ ռ-ռ-ռ-ռ:

Ripuaire, ռ-իբ-ի-ռ, ռ. գեռատիմնեայ. բնակեալ յեզերս Ռինոս գետոյ. 2. գետափնեան (օրէնք). Ի-ռ-ինօ-ւ-ի-ռ ե-ի-ռ-ի-ռ-ռ ռ-ռ-ռ. 2. Ի-ռ-ինօ-ւ ը-ռ-ւ-ռ ե-ի-ռ-ի-ռ-ռ ռ-ռ-ռ-ռ օ-ռ-ռ-ռ-ռ ռ-ռ-ռ (փ-ռ-ռ-ռ):

Rire, ռ-իռ, ը. ծիծաղել. 2. հաճոյ ասաց լինել. զեղչիկ երեւել. 3. զուարճալ. զուարճանալ. 4. խաղալ. կատակել. 5. ծիծաղել. ծաղս առնել. ի-ռ-ը-ի-ռ. 2. ի-ռ-ի-ռ ի-ռ-ի ի-ռ-ի-ռ-ի-ռ. ռ-ռ-ռ-ռ ի-ռ-ը-ի-ռ-ի-ռ. 3. ի-ռ-ի-ռ. ի-ռ-ի-ռ. 4. ռ-ռ-ռ, ռ-ռ-ի-ռ ի-ռ-ի-ռ-ի-ռ. 5. ի-ռ-ի-ռ-ի-ռ ռ-ռ-ռ-ռ ռ-ռ-ռ-ռ:

Et de —, եւ սկսան ծիծաղել. պատահեան խոնհանի ի-ռ-ի-ռ ռ-ռ-ռ պ-ռ-ռ-ռ-ռ:

Rhododendron, ֊օրօդոն֊պօօն, ար. մրտավարդ. պիր նիվ կի֊Լ ապաճը։

Rhombe, ֊օյպ, ար. ֆիխբ չորքկուսի. շեղանկիւն. 2. խեցեմորմի ինչ. 3. վահանաձեւուկն. փոփլավ պինչի. 2. պիր նիվ փեռնէ պեօճէյ. 3. փալիճ պաԼըզը։

Rhomboïdal, ale, ֊օյպօփ֊պաԼ, ած. շեղակերպականի. շեղանիստ. փոփլավ պինչիին պեռնէր։

Rhomboïde, ֊օյպօփ, ար. շեղակերպ մարմին. շեղանկիւնի վեցանիստ. փոփլավ պինչիհնդ֊ակ ալիը իւ֊ղի֊Լ չէ։

Rhubarbe, ֊իւ֊պօ֊պ, իգ. խաւարծիլ. գայ. խաշնդեղ. բավէնդ։

— **des moines**, լուծական աւելուկ. ի֊բրի֊ճի֊Լ ապ֊իւ֊ան օձա֊։ [բարօղի. բօ՛։

Rhum, ֊օ՛, ար. չա֊

Rhumatique, ած. ֊իւ֊մատիզ, } օգա֊

Rhumatismal, ale, ֊իւ֊մատիզմա֊Լ, } ցաւա֊կան. դնդեղբացաւի. վէճա՛Լ ռեֆ֊ալը պաչէր։

Rhumatisme, ֊իւ֊մատիզմ, ար. օդացաւութիւն. դնդեղբացաւ. յաճախական ցաւ. երբ վէճա՛Լ ռեֆալը. բի՛հ ճայէար։

Rhume, ֊իւ֊մ, ար. հարբուխ. գում. պի֊փէմ՛։

Rhus, ֊իւ֊ս, ար. տ. Sumac.

Rhythme, ֊իթմ, ար. ֆիխ, չափ (ախողպայից ասքերոնի). կշռութիւն. դաշնակութիւն. (պէր) վերջի։

Rhythmique, ֊իթմիք, ած. ֆուսուտ. չափական. դաշնակաւոր. վերջի։

Riant, ante, ֊իան, անդ, ած. զուարճ. զուարճապին. ցնծալից. 2. հաճոյ. գեղեցիկ. ի֊Լէր. լաՀ. 2. խօՀ. ի֊պէՀ։

Ribambelle, ֊իպանպէԼ, իգ. առղան. շար. ըբա. պէղէ։

Ribaud, aude, ֊իպօ, օդ, ար. եւ իգ. զեղխ. չուպայաս. բարդ. պապչուա. բոզարդ. ֆէֆիհ. ֆահիչ։

Ribauderie, ֊իպօդը֊ի, իգ. անառակութիւն. պապչուտիւն. ֆէֆիհլէի֊։ ֆահիչլէի֊։

Ribleur, ֊իպլէօ֊, ար. դիշերապտող. դիշերապայած. կիճէ խըր֊ըդը. կիճէլէյն ա֊գ֊փէլարը պեօնի֊պ պօլչան։

Ribordage, ֊իպօ֊պաժ, ար. վնաս նաւու ի ւախճանէ ընդ ալլաւ. կի֊հինէն չ֊գըշմպան պա֊հր կապէ փապէրի։

Ribote, ֊իպօտ, իգ. դիմ֊արմուք. չուպայութիւն. ըզֆ կէյիպ էնչէ. այլ է֊էրբէն։

Riboter, ֊իպօտէ, ը. չուպայել. առնել խրախուն. զֆ կէյիպ էնչէ֊. ճի֊մալի֊Լ կի֊հ֊։

Riboteur, euse, ֊իպօտէօ֊, է֊օղ, ար. եւ իգ. կերօղ եւ ապրեցօղ. յղիսաէր. այլ է֊էրբէն ա֊էվէն։

Ricanement, ֊իգանըմ֊, ար. ժպտուածն. ծաղր հեհնդանական. կի֊Լի֊մաքմ֊. կի֊կէրկ֊ չէվգէնմ֊։

Ricaner, ֊իգանէ, Ը. ժպտել. ծիծաղել հեհնդանելով. կի֊Լի֊մաքմ֊. կի֊կէրկ֊ չէվգէնմ֊։

Ricanerie, ֊իգանը֊ի, իգ. ժպիտ, ծաղր հեհնդանական. չէվգէնէրկ֊ կի֊Լը։

Ricaneur, euse, ֊իգանէօ֊, է֊օղ, ար. եւ իգ. ժպտող. այպանող ծիծաղելով. կի֊Լի֊մաքչէն. կի֊կէրկ֊ չէվգէնէն։

Ric-à-ric, ֊իգ֊ա֊֊իգ, հ. ճշդիւ պատկառ. ցչեւրէն բնիսէն. ինքիը ինքիը֊ընա. մանը ըրընապագ։

Rich, ֊իչ, ար. (պոշմանիականի) լաւատէն. 2. կապոյտ ճագար. վարշագ. 3. մէվէնկ ապա տնովչանը։

Richard, ֊իչար֊, ար. ա֊

Révolutionnaire, ~ևոլ֊ուսիոնէր, ած. յեղափոխական. յեղաշրջիկ. հակաճիպիճնեփլատ. ինքնիշխան գօփարքը. փեվնէրի ալի խոսէք։

Révolutionner, ~ևոլուսիոնել, ն. գրգռել ի յեղափոխութիւն. յուզել յեղափոխական ակզամիք. 2. փոփոխել. կերպարանափոխ առնել. ինչ֊յէ՛ր փեվնէրի էչին այոգա գալարմոք. 2. ինգոփել կշիռք։

Revomir, ~ըվոմիր, ն. միւսանգամ փսխել. 2. փսխել. ինչբար գաասմոք. 3. գաասմոք։

Révoquer, ~ևոգել, ն. յետս կոչել. երդնանել. ինչի ալմոք. պօղմոք։

— en doute, երկմտյականե յուցանել. ընդ տարակուսանօք արկանել. չի֊պհիք չըգաբմոք. էչինպահ ալիընա պրաֆմոք։

Revue, ~ըվիւ, էք. խոյզ եւ խնդիր. մանր քննութիւն. հանգէս. գննութիւն. 2. հանգէս զօրաց. զօրահանդէս. պրոյէչ. ինքֆինիչ. նոպչըճի. 3. ապէրի էօգլոմա. ինալչմ։

Nous sommes gens de —, առէպ զմխիանա տեւտանիմք. ոչի ոչէ պէրի պէրիճիչ ինօրի֊րի֊պ։

Révulsif, ive, ~ևուլսիֆ, իվ, ած. (դեղ) խառտրեցուցիչ, դարձուցիչ հիւմոց. (մարդ խըլինըճը) պուչիա ինարոֆա պէօնօփի֊րիճի֊։

Révulsion, ~ևուլսիօն, էք. խառտրուիլ կամ այլուր շըրջուիլ (ախտապէր հիւմոց). (մարդ խըլինըճը) պուչիա ինարոֆա պէօնօփի֊րմք։

Rez, ~է, նե. — pied կամ — terre, հարմճյատակ. հարմճ հատատար գեռնոց. էչէ էչ էճիատան. պի֊մ պի֊պ։

Rez-de-chaussée, ~է֊փըշօսէ, ած. երիտք, հարմճ֊ուշի երկրի. 2. գետնայարկ. էչէ էճի֊պ։

Rhabdologie, ~ոլոժի, ած. Rabdologie.

Rhabillage, ~ոպիյէճ, ած. կարկատուիլ. նորոգուիլ. խոմ. ինոհէք։

Rhabiller, ~ոպիյէ, ն. միւսանգամ կամ նորս գգեցուցանել. 2. նորոգել. վերբաւին յարգարել. խրատամկարկատ առնել. ինքիրոք խօխօք էչէն չուոգա կիչպէրճի. 2. էճինիչճի. ինոհէք եհոհի. խոմալոմոք։

Rhabilleur, ~ոպիյէր, ած. Renoueur.

Rhagades, ~ոկատ, էք. յետճեղ քուած, պատառուած (չմճանց). (պուճպուք) խարըղը։

Rhapontic, ~ոփօնթիք, ած. գար կամ խաշնդեզ յոյժ լուծական. փէ֊ պի֊քիճի֊ճի֊ չուվէնօ։

Rhapsode... ~ոփսոտ... Rapsode...

Rhéteur, ~էթէօռ, ած. հռետոր. ճարտասան. 2. ճառասացան. ի՛հլէ փէլամ. վէրլ. 3. փէ֊ փէրլոհլէ խօխօք գուպարլըղը խոսիէպ։

Rhétoricien, ~էթօռիսիէն, ած. ճարտասանական. 2. ապատիկ ճարտասանութեան. ի՛լճի խիսապհէ աշնա. 2. ի՛լճի խիսապհէ չօյէրպէ։

Rhétorique, ~էթօռիք, էք. ճարտասանութիւն. ապատուռա հռետորական. 2. ճառասանութիւն. ի՛լճի խիսոպ. 2. նուռմունուքը պէվլ։

Rhingrave, ~ինկրէվ, ած. եւ էք. ինհնական կամ կամ կոմսուհի. ինէնօռ պէյէ խաօռ հոնըմը։

—, էք. անհնական առնագդեցու. պէր նէվ էնէյ փառնուլըն։

Rhingraviat, ~ինկրէվիա, ած. անհնական կոմսութիւն. ինէնօռ պէյլէյէ։

Rhinocéros, ~ինոսէռոս, ած. աղգեղջուր. կերկէռան։

Rhodium, ~ոդիօմ, ած. վարդամետաղ պէր նէվմոքեն։

Réviseur, –ւէվիզօր, ար. միաւանգամ քննիչ. գործիչներ։

Révision, –ւէվիզիօն, էգ. միաւանգամ քննութիւն. 2. միաւանգամ ընթերցումն (Թերթերից դուրս կարեաց). երկրորդ սրբագրութիւն. ընթերցուածներ կէվէրսիւ, ընդունել կրնէ. 3. (գործարանի պատասխան) ընթերցուածոց ստուգութիւն։

Révivification, –ւէվիվիֆիգասիօն, էգ. յոլովումն միաւանգայն իրերի կերպարանաց. վերադարձէրէբէ ասել ւէվիվիֆիգասիօն։

Révivifier, –ւէվիվիֆիէ, ն. միաւանգամ կենդանացուցանել. 2. ի բուն կերպարանս ածել (գնդիկին). 3. նորոգ կեանս տալ. կենդանացուցանել. ընթերցուածոց. 2. (մետալը) ասել ւէվիվիֆիէ. 3. նորոգ կեանս տալ. կենդանացուցանել. ընթերցուածոց։

Revivre, –ւէվիվր, ն. յառնել. կենդանանալ. 2. պատասխարել. արծարծանել. կանգնել. վերկենալ. ասելոյ մասին. 2. ընթերցուածոց. խոսիլ ւէվիվր. ընթերցուածոց։

Faire —, կենդանացուցանել. արծարծանել. միաւանգամ պարծառացուցանել. վերկենալ. ընթերցուածոց։

Révocable, –ւէվօգասիւ, ած. յետս կոչելի. ւերի ասելոյ ընդունելի։

Révocation, –ւէվօգասիօն, էգ. յետս կոչումն. ւերի չընդունելոյ, ասելոյ։

Révocatoire, –ւէվօգատուար, ած. յետս կոչման ւերի վերաբերեալ. նամակ։

Revoici, –ւըվուասի, (տես ա.

Revoilà, –ւըվուալա, յաւելի առա է միաւանգամ. իւրեր իրեն պատրաստ պէտ։

Revoir, –ւըվուար, ն. միաւանգամ տեսանել. 2. դարձեալ քննել. միաւանգամ ընթերցանել, ուղղել. ընթերցուածոց. 3. ընթերցուածներ կրնկի, օգնականի, գործակիցի։ A —, քննելի է. պէտ պահանջուածոն ւերէրտելի։

Au —, միաւանգամ տեսցուք զիմիանս. երեսի ւերկուանէրէ։

Revoler, –ւըվօլէ, ն. դարձեալ գողանալ. ընթերցուածոց։

Revoler, –ւըվօլէ, ն. դարձեալ թռչիլ, սլանալ. ընթերցուածոց, սէրէրմէ։

Revolin, –ւըվօլէ, ար. հոդմ յետադարձ. ասելոյ ւերի պտոյտն իւրացնելոյ։

Révoltant, ante, –ւէվօլթան, թանթ, ած. զայրացուցիչ. դժնդակ. ատելութիւն. ւերկուանէրէ. ճառ ասելոյ. պէտ եղելի։

Révolte, –ւէվօլթ, էգ. ապստամբութիւն. խռովութիւն. ասելէ. պէտ։

Révolter, –ւէվօլթէ, ն. ապստամբեցուցանել. 2. դրդել, զայրացուցանել. գինեցուցանել. ասի ւերկուանէ. այսպէս ընդունելոյ. 2. ընդունելոյ. ընդունելոյ. ճառելոյ ասելոյ։

Se —, յ. ապստամբել. հնազանդել. 2. զայրանալ. սրամիտել. գալ ընդունելոյ. հոյնալ. 2. ընդունելոյ. ասի ծանոթ. 2. ընդունելոյ. ասելոյ ընդունելի։

Révolu, ue, –ւէվօլիւ, ած. լցեալ. կատարեալ. հոյնալ. պէտ. ընթերցուածոց. ասելոյ ընդունելոյ։

Révolution, –ւէվօլիւսիօն, էգ. շրջան, բոլորումն (պտոյտն աստեղաց). 2. փոփոխումն. յոլովումն. 3. յեղափոխութիւն. խռովութիւն. 4. յոլոյթ. եռանդն (հիմիոդ մարդոյ). (ընդունելոյ) ասելէ. 2. ընդունելոյ. ընդունելոյ. 3. ընդունելոյ ասելոյ. ընդունելոյ. 4. (ասի ընդունելոյ) ընդունելոյ։

ֆիխն. դանդաչանք. յինորք. պուլըընըէ. րի–խա. գինն խոխի բոթը. 2. ասյըէլամա–խաչոլ:

Reverquier, պ. Revertier.

Revers, –ըվեր, ած. յետասկողմն. ընդդիմակողմն. ֆիֆկունք. հակառակն. 2. ապատակ արուաքին կողմանէ ձեռին. հարուած ի ձախակէսյոյ. 3. ձախողանք. չարյոգումիւն. 4. շրջեալ երգր հանդերձի. դարձք. ինքս ներքոյ ֆոթը. ինքսի. ոտքը. 2. ի–նին ինքսինչնէ ներքոն. ասլուան ասգա աւրա–լ. 3. ֆելոփնի. 4. խավարչին փիլաւրը գնվրիրնիչ փինասրը:

Réversal, ale, –ավեր–ասլ, ած. պատասխանական. փոխադրական. 2. հատասատիչ յատկին իրաւանական. ճնշվոր. իվոր. 2. ինքսրար ներսփնի խոփն: [bordement.

Reversement, պ. Transborder.

Reverser, –ըվեր–ոք, ն. միրսասին փոասիլ, ընուլ. 2. փոխել, ասանել այլուր. ինքսրար պօլոսիմոք, պօլոսարմոք. 3. պալփա երբե ներնիրոք. 3. պ. Transborder.

Reversi, –ըվեր–ոք, ար. խաղ ինչ քարտախ. պիր ֆեռը փերագըր օյառնա:

Réversibilité, –ավեր–ոքպիլիթե, էք. կինելն (ժառանգութեան) յետս դառնալի (ի քսիկ տէրն). ներվերփ ասհիպինչ րի–ճա ներնի փոպիլէյնի:

Réversible, –ավեր–ոքպլը, ած. շրջելի, յետս դառնալի (երկիր ժառանգութեան). ներվերփ ասհիպինչ երթօր պիրինոչն օպիրինչ րի–ճա երգն:

Réversion, –ավեր–ոթօն, էք. յետս դարձութիւն (ժառանգութեան). ներվերփ ասհիպինչ րի–ճա ներնի:

Revertier, –ըվեր–փիչ, ար. խաղ ինչ ատպալըոյ. պիր նիվ ինովլա օյառնա:

Revestiaire, –ըվեր–փիե–ար. արքատուն. ատրկատապանոց. աւանդատուն հկիղեցւոյ. փէլէրոք ճոմբիհոնը:

Revêtement, –ըվեր–ըմն, ար. դրուագ. 2. պատուար հողապըրոյ. սրմաճ. (փիվոր էր–գէռնոփ) գոփլամա. 2. ինասիա փիվորը. փիվոր:

Revêtir, –ըվեր–ա, ն. զգեցուցանել. տալ հանդերձս. 2. զգեցնուլ. առնուլ յանձն. 3. տալ, աւանդել (իշխանութեան ինչ). 4. աւնել, վարել (պատշաճն ինչ). 5. հանդերձել. 6. ամրացուցանել. հաստատել (արժոմ). պատել. գրուագել. ինչպէրոք. բա–պա վերբոք. 2. ինչոք. ներինե–նք աշմոք. 3. (մանրըպ) վերբոք, ներվինհ խոք. 4. (մանրըպը) գլմոք. (մանրըպ) սէ–րոք. 5. ներրինիպ խոք. 6. գովնչոք. գոփլամոք:

Se —, ն. զգեցնուլ. զանձամբ արկանել. 2. առնուլ. ընդունիլ. ինչոք. 2. գլմոք:

Rêveur, euse, –վեօ, էօչ, ար. եւ ած. մտախոհ. 2. երազապէտ. բանգագուշօղ. սէ–չէ–նճկըն. 2. խոյանք:

Revirade, –ըվի–ա, էք. Faire la —, պ. Revirer.

Revirement, –ըվի–ըմն, ար. շրջելն գնաւ. 2. դարձուցանելն զարծատի ի միտկէ յայլ ոք. ինչոն սրճոգսէ–րոք. 2. սէչէյն պօրճա–գան գլա–ճոսէլըյա չնվերոք. սէրնարմա:

Revirer, –ըվի–ա, ն. շրջել գնաւ. 2. յառաջ կոյս փոխել զգոյշս առպալըոյ. ինչոն չնվերոք. 2. ներվա–գա փո–փա–յա պօղա–պ էլերգոք ե–սէ–մոք:

— le bord, շրջել գկարծիս. պա–ւա–ղը չնվերոք:

Reviser, –ըվերգ, ն. միաւանգամ յառկն արկանել. քննել. ներսրարհինօպոն ինչերմոք. ներֆինել երմոք:

— à ses moutons, ի լուն կամ ի ցանկալի ներմին դառնալ. ասել խօսք ուղղել տարտղնել:
— sur le compte de qn., ականջ բարեաց կարծիս կարծել գուշակել. պէրճին ընչիքներ ունի ըսելա տէյոս ընիջյէ պալլամֆ:
— à soi, գալ ի միտս. զգաստանալ. 2. ցածնուլ (ի բարկութենէն). դեղջիկ ելլել ուղեղը պաղլիս ելլել. 2. (ծովէն ներս) նետ:
— sur qn., դատ վարել ընդդէմ երեսփոխի. խնդրել զպատհասխանութիւն յերեսփոխանէ. դէպի ինքզինքը դարձնել ուշադրութիւն ընել:

Revente, ռըվէնթ, էջ. միւսանգամ վաճառութիւն ընէլ ըստ օրէնս:

Revenu, ռըվընիւ, ա. հաս. մուտք. էրօտ. կեանք:

Revenue, ռըվընիւ, էջ. նորոգ, վերսին բուսեալ անուտ. դեղջիկ ծնիլ. նորոգիլ. ըստ օրէնս պէտք ունենալ օրհնութիւն:

Rêver, ռեվէ, բ. երազել. 2. դնորել. բարեացնկել. դանդաղել. 3. յածել, թափառել մտօք (ի մտոտիս). 4. մտախոհ լինել. խորասոյզ վտիտ ածել. պետ կեցուցել. 2. ապշեցնել. խայտառակ. 3. ճերմկել գռազըմեն. ճերմկել պալչա երբէրբուն օրհնէ. 4. ուրիշին պետ կենալ:
— à la Suisse, խորհել կերպարանել. հին պէր ունենալ. ունենալ ըստ նեցուկ կերն պետ կենալ:
—, ն. երազել. տեսանել յանուրջս. պետ կեցուցել. պետ կենալ:

Réverbération, ռեվէռպերասիօն, էջ. անդրէն գարձ, արձակումն (լուսոյ, ջերմութեան). ցոլացումն (լուսէ) ետ ուրա. ափս:

Réverbère, ռեվէռպէռ, ա. հայելի, կանթեղ ցոլացիկ. լուսէ վերնին (ամա, ֆանոս). լուսոտ ներմնէրէ:

Réverbérer, ռեվէռպերէ, ն. անդրէն դարձուցանել, արձակել (լոյս). ցոլացուցանել. (լուսէ) ետ ուրա. ափս ներմէ:

Reverdir, ռըվէռտիր, ն. միւսանգամ կանաչագոյն ներկանել. ընդհանուր նորոգել. ոյժ լսել:
—, բ. միւսանգամ դալարանալ. կանաչագեղ գարդարել. 2. մատաղանալ. ընդհանուր նորոգիլ. 2. ներկիր:

Révéremment, ռեվէռամ, ած. ակնածարանօք. հնազանդութեամբ ելէ:

Révérence, ռեվէռանս, էջ. ակնածանք. պատիւ. ակնածութիւն. 2. ողջոյն. պատիւ ակնածանաց. շուք. 3. պատուականութիւն. ակնածութիւն. հնազանդութիւն. նորոգիլ. 2. սխալ. ընդունիլ ի նորոգիլ. 3. ճերմկոտի ֆռանչերմիկապ:

Révérencielle, ռեվէռանսիէլ, ած. էջ. ակնածանաց պատկառանաց (երկեղ). հնազանդիլ:

Révérencieusement, ռեվէռանսիէօզըման, ած. ակնածանօք. հնազանդիլ ելէ:

Révérencieux, euse, ռեվէռանսիօ, էօզ, ած. անչափ ակնածարար. կարի պատուական. չօջ հնազանդիլ նուիրեալ:

Révérend, ende, ռեվէռան, անդ, ած. ակնածարժան. պատուական. հնազանդելի. գերհնազանդ:

Révérendissime, ռեվէռանտիսիմ, ած. ակնածարժան. ակնածապատճառելի հնազանդիմ:

Révérer, ռեվէռէ, ն. ակնածարել. պատուել. հնազանդիլ, նուիրել նուիրեալ:

Rêverie, ռեվըռի, էջ. զարմանալութիւն. անսովորական խոհ. 2. զառանցուածք. հայեցուածք. 3. ցնորք. ուրուագիծ. 4. ցնորական. ուրուագծական. 5. ցնորամիտ. ուրուագծական. 6. ցնորամիտ. ուրուագծական. 7. ցնորամիտ. ուրուագծական. 8. ցնորամիտ. ուրուագծական. 9. ցնորամիտ. ուրուագծական. 10. ցնորամիտ. ուրուագծական. 11. ցնորամիտ. ուրուագծական. 12. ցնորամիտ. ուրուագծական. 13. ցնորամիտ. ուրուագծական. 14. ցնորամիտ. ուրուագծական. 15. ցնորամիտ. ուրուագծական. 16. ցնորամիտ. ուրուագծական. 17. ցնորամիտ. ուրուագծական. 18. ցնորամիտ. ուրուագծական. 19. ցնորամիտ. ուրուագծական. 20. ցնորամիտ. ուրուագծական. 21. ցնորամիտ. ուրուագծական. 22. ցնորամիտ. ուրուագծական. 23. ցնորամիտ. ուրուագծական. 24. ցնորամիտ. ուրուագծական. 25. ցնորամիտ. ուրուագծական. 26. ցնորամիտ. ուրուագծական. 27. ցնորամիտ. ուրուագծական. 28. ցնորամիտ. ուրուագծական. 29. ցնորամիտ. ուրուագծական. 30. ցնորամիտ. ուրուագծական. 31. ցնորամիտ. ուրուագծական. 32. ցնորամիտ. ուրուագծական. 33. ցնորամիտ. ուրուագծական. 34. ցնորամիտ. ուրուագծական. 35. ցնորամիտ. ուրուագծական. 36. ցնորամիտ. ուրուագծական. 37. ցնորամիտ. ուրուագծական. 38. ցնորամիտ. ուրուագծական. 39. ցնորամիտ. ուրուագծական. 40. ցնորամիտ. ուրուագծական. 41. ցնորամիտ. ուրուագծական. 42. ցնորամիտ. ուրուագծական. 43. ցնորամիտ. ուրուագծական. 44. ցնորամիտ. ուրուագծական. 45. ցնորամիտ. ուրուագծական. 46. ցնորամիտ. ուրուագծական. 47. ցնորամիտ. ուրուագծական. 48. ցնորամիտ. ուրուագծական. 49. ցնորամիտ. ուրուագծական. 50. ցնորամիտ. ուրուագծական. 51. ցնորամիտ. ուրուագծական. 52. ցնորամիտ. ուրուագծական. 53. ցնորամիտ. ուրուագծական. 54. ցնորամիտ. ուրուագծական. 55. ցնորամիտ. ուրուագծական. 56. ցնորամիտ. ուրուագծական. 57. ցնորամիտ. ուրուագծական. 58. ցնորամիտ. ուրուագծական. 59. ցնորամիտ. ուրուագծական. 60. ցնորամիտ. ուրուագծական. 61. ցնորամիտ. ուրուագծական. 62. ցնորամիտ. ուրուագծական. 63. ցնորամիտ. ուրուագծական. 64. ցնորամիտ. ուրուագծական. 65. ցնորամիտ. ուրուագծական. 66. ցնորամիտ. ուրուագծական. 67. ցնորամիտ. ուրուագծական. 68. ցնորամիտ. ուրուագծական. 69. ցնորամիտ. ուրուագծական. 70. ցնորամիտ. ուրուագծական. 71. ցնորամիտ. ուրուագծական. 72. ցնորամիտ. ուրուագծական. 73. ցնորամիտ. ուրուագծական. 74. ցնորամիտ. ուրուագծական. 75. ցնորամիտ. ուրուագծական. 76. ցնորամիտ. ուրուագծական. 77. ցնորամիտ. ուրուագծական. 78. ցնորամիտ. ուրուագծական. 79. ցնորամիտ. ուրուագծական. 80. ցնորամիտ. ուրուագծական. 81. ցնորամիտ. ուրուագծական. 82. ցնորամիտ. ուրուագծական. 83. ցնորամիտ. ուրուագծական. 84. ցնորամիտ. ուրուագծական. 85. ցնորամիտ. ուրուագծական. 86. ցնորամիտ. ուրուագծական. 87. ցնորամիտ. ուրուագծական. 88. ցնորամիտ. ուրուագծական. 89. ցնորամիտ. ուրուագծական. 90. ցնորամիտ. ուրուագծական. 91. ցնորամիտ. ուրուագծական. 92. ցնորամիտ. ուրուագծական. 93. ցնորամիտ. ուրուագծական. 94. ցնորամիտ. ուրուագծական. 95. ցնորամիտ. ուրուագծական. 96. ցնորամիտ. ուրուագծական. 97. ցնորամիտ. ուրուագծական. 98. ցնորամիտ. ուրուագծական. 99. ցնորամիտ. ուրուագծական. 100. ցնորամիտ. ուրուագծական.

Revêche, ռ-ըվէչ, ած. դաժան. կծու. բարկ. 2. խիտ. խեղ. հետ. ապրե. եղէլ. ե-եր-է. 2. ապրե. ընկիր. ջօա-ա-ըս-ըմ.

Réveil, ռ-ըվէյ, ա. զարթմունն. ջամա. 2. ս. Réveille-matin.

Réveille-matin, ռ-ըվէյ-ը-մ-թէն, ա. զարթուցիչ ժամացոյց. ջամաբրբիչ ասան. գ-ն-ը-պ-ի-կ:

Réveiller, ռ-ըվէյ-ը, ն. զարթուցանել. 2. զարգել. զարթուցանել. յարուցանել. արձագանգել. ջամաբրբիչ. 3. բ-ն-ը-բ-ր-ի-կ. ի-ն-ը-բ-ր-ի-կ. ի-ն-ը-ն-ի-կ. ի-ն-ը-ն-ի-կ:

Se —, յ. զարթնուլ. ջամանիլ:

Réveillon, ռ-ըվէյ-ո՛ն, ա. գիշերական ընթրիք. 2. յուսաս ի նկարու. կ-ն-ի-կ ի-ն-ա-ն-ը. 2. ի-ա-ն-ի-կ-ի-ն-ա-ն-ը-ն-ա-ն-ը-ն-ա-ն-ը

ակոյաց)· յետադարձ, յառաջանալ. ետեւ ետեւ երթալ· ետեւէն երթալ։
Rétrograde, ահ. յետադիմական, ած· յետընթաց· յետադարձ· յետամնաց· ետեւ երթալ· յետին։
Rétrograder, ահ. յետադիմել, ն· յետս յետս գնալ· յետս դառնալ· յետամնալ· ետեւ ետեւ երթալ։
Retroussement, ահ. ծալում, ած· կրկնակի· ծալլում· հանդրիճում· ալարուն. 2· առնելու խոպոպիս· փնջիկ· ծօփլամս· ագրամս· պոչիկ· 2· առած գերբերմամբ։
Retrousser, ահ. կրկնակի, ն· կրկնակել· հանդրիճել· ամփոփել· ի վեր պարկել· ալարկել· 2· խոպոպել· փնջիկել· ծօփլուը առնել· ծօփլամբ· ագրամբ· պոչիկով· 2· գերբերմամբ։
Retroussis, ահ. ծալած, ած· հանդրիճուած երես, ծռեւ (խոտի)· գարշ (գգեստուց)· (շոփոռնէն) ներքինացեալ ոչխարը։
Retrouver, ահ. գտանել, ն· գտածեալ գտանել· գտանել· 2· գիտել· ճանաչել· ինքզինք պոռնկել· պոռնկել· 2· պիտի· ծանրմաղ։
Rets, ահ· ած· ուռկան· արձոյլ· վարմ· ագ· պոռոտ։
Réunion, ահ. ժողով, եզ· վերատին միաւորութիւն, կցուած· 2· հաշտութիւն· միաբանութիւն· միութիւն· 3· ժողով· ակաւմբ· ինքզինք պիրկեցնել, պինդնալ· 2· պրէզ· պիրոպիրկի· պիրկ· 3· ընծեղք։
Réunir, ահ. ժողովել, ն· միաւորիչ միաւորել· գարձեալ կցել· 2· միաբանել, հաշտեցուցանել· ինքզինք պիրկեցնել, պինդնալ· 2· պիրկեցնել· պոռնկեցնել։
Se —, յ· վերատին կցուիլ (վիրաց)· 2· միանալ· ի մի վայր ժողովիլ· 3· միաբանել· հաշտուիլ· (խոտ) պինդնալ· 2· պիրկնալ· ծռեւ ծռեւ։ 3· պոռնկնալ· ետեւ ետեւ։
Réussir, ահ. յաջողիլ, ն· յաջողել· յանգ երթալ· բանի ելլել· պոչը ընկճել։
Réussite, ահ. յաջողութիւն, եզ· յաջողութիւն· երջ· բանի ելլել· ընկճիկ։
Revaloir, ահ. հատուցանել, ն· հատուցանել փոխանակ· տուածի փոխարէն եղնիկ։
Revanche, ահ. վրէժ, եզ· փոխարէն· հատուցում· վրէժ· 2· վրիժառիւն, առածի խաղ· վրէժ, տրուածի խաղտ· տուածի փոխարէն· խօճ· 3· խօճխանիկ ալեաց, գլուխը ընկրկած ձյուն· խօճ· պէրճ։
En —, ած· փոխանակ· ի հատուցում· ի վրէժ· ծնունդ· տուածի փոխարէն։
Revancher, ահ. վրէժխնդրել, ն· պաշտպանել· օգնել· ետքը տալ· խորհուրդ կրնալ։
Se —, յ· պաշտպանել ինձ· 2· առնուլ վրէժ· հատուցանել վիշտին· առածիս· ինքզինք ետքը տալ· 3· խօճխանիկ ալեաց· տուածի փոխարէն կրնալ։
Revancheur, ահ. վրէժխնդիր· ած· վրէժխնդրիր· պաշտպան· ձեռնտու· խօճ ալողը· ետքը տուող· տուածի փոխարէն։
Rêvasser, ահ. երազել, ն· առէպ երազս երազել· 2· յաճախ մտօք· խորհիլ վարկպարապի· ամէն ըսէ պէտ կերծրէ։ 3· ֆիւրնէ փալալիքտեան· խոպնէ ետոյնէ պէտ ընկնել։
Rêvasserie, ահ. երազք, եզ· վարկպարապի երազ· բանդագուշանք· հեշտասազ պէտ։ խելոք։
Rêvasseur, ահ. երազող· ած· երազող· բանդագուշող· բնախոհ։
Rêve, ահ. երազ· անուրջ· պէտ· բնախոհ։

մանել. եղեալ ի դադարական միմեակ. համբոպան ընթացըսէլ։

Retranchement, ը֊ընդ֊հանրական. նուազուցանել. համառանալն ի բաց. 2. բարձումն. 3. բաժին. բաժանումն. անջատուածութիւն. 4. դադիր. պատնէշ. եր֊եկրիկ. երամբ. 2. պը֊րիւն պը֊րիւնեալ փակ֊պըրտ, եր֊եկրիկ. 3. պեօզըն. պեօզեանփ֊ադրա. 4. վերներիս։

Retrancher, ը֊ընդ֊հանրական. նուազեցուցանել. 2. համառանալ. յատցուցանել. 3. բառնալ. 4. զանց առնել. 5. բաժանել. 6. արդելուլ. 7. ի բաց մերժել. արտաքս հանել. 8. պատնէշս կանգնել. պատել պատնիշօք. եր֊եկրիկ. 2. երամբ. պատրաստել. 3. փակըսցուել. ալրաբ. 4. պրաքտիք. ևկրկիր. 5. պեօզըսէ. պըզրսել. 6. եռատաբ երկիր. 7. տիւրբը երկիր. բօզմաբ. 8. վերերիս֊ևկրկիր։

Se —, յ. զանձն ի չափս առնել. նուազեցուցանել զձեռս. 2. ամրանալ ի պատնէշն. 3. դիմել. յենուլ. ապատրաստիլ. եղեռնիւք ըզբոյս բօզմաբ. համաքընըեր֊ևկրկիր. 2. վերերիս֊ևկրկիր. վերերիս֊ևկրկիրս. 3. (ասը֊ասպաղաձաձս ևզօրերըմ ևկրկիր պէր էնչ) պայմանաբ. ըզգուշանալ։

Retravailler, ը֊ընդ֊հանրական. նոր. միւսանգամ ազատել. դարձեալ գործել. ընդ֊երբ ըստըզմաբ. ընդ֊երբ իւլեզմաբ։

Retrayant, ante, ը֊ընդ֊հայ, ական, ար. եւ ած. յետս գնօղ. ներ առրեն ալան։

Rêtre, ս. Raître.

Retrécir, ը֊ընդ֊հանրական. նոր. անձուկ, նեղ գործել. 2. անձկագոյն գործել (գիտաս). գարշմաբ. 2. (ֆիւրնիչի) բըզսըզմաբ։

— un cheval, անձկագոյն գործել ըզձրկան երիւարի. ևկրկիր֊ած բեզեզ֊ևկրկիրս։

Retrécissement, ը֊ընդ֊հանրական. նոր. անձկագոյնն լինել. ամփոփումն. ևկրկումն. գարշմաբ. բըզսըզմաբ. ըզգուշ պէր֊ևկրկիրս։

Retremper, ը֊ընդ֊ոչիւ, ն. միւսանգամ կարծրացուցանել, պնդել. 2. վերստին միսել ի ջուր. ընդ֊երբ֊ևկրկիրս։ 2. ընդ֊երբ ասյա օբֆաբ։

Rétribuer, ը֊ընդ֊հանրական. նոր. հաստատուն ընել. տալ զիոխա֊րէն վաստակոց. գ֊ևկրկիր։

Rétribution, ը֊ընդ֊հանրական. ութ, իս. վարձք, փոխարէն վաստակոց. ե֊գ֊երբ. ճաբզսըզ պէր. գ֊ևկրկիր։

Rétroactif, ive, ը֊ընդ֊օգտակար. իվ. ած. որ ազդէ յանցեալն. յետս ազդօղ. ևկրկիր ըզձանձն իւլեզեալն. ներկիր ընդ֊երբ երեն։

Rétroaction, ը֊ընդ֊օգտակար. ութ, իս. ազդեցութիւն ի վերայ անցելոյն. յետս ազդումն. ևկրկիր զանձն իւլեզեալ. ներկիր ընդ֊երբ երկիր։

Rétroactivité, ը֊ընդ֊օգտակար. իվ. իտ. յետս ազդեցութիւն. ևկրկիր զանձն իւլեզեան գ֊ևկրկիր։

Rétrocéder, ը֊ընդ֊օգտակար. ն. այսրէն տալ. ետկիր (գիրաւունեան). (հաբզբըմբ) ընդ֊երբ գ֊ևկրկիր ընդ֊ևկրկիրս։

Rétrocession, ը֊ընդ֊օգտակար. ութ, իս. այսրէն դարձուցանելն ետկիր (գիրաւունեան). (պէրինչն հաբզբըմբ) ներկիր ընդ֊ևկրկիրս։

Retrogradation, ը֊ընդ֊ոտոպաստ. ութ, իս. յետեւ սահմանաց գնացք (գնայուն) աս֊

Les retours, մեռնիլք գարձի. աղխատանաղս նաւու յետս դարձելոյ. կերի պէսպէս կերփ էր։

Retourne, ոչ ոք ոչ ոքիւ, էգ. քարտ խաղալ առ հակառակ ի միջի որ առհմանէ գյաղթօղ գոյնն. (ըսոխոսկերտ) ալըլըզ օրինայս գեղեցկոն ֆոթոկրաֆիա, գօղ։

Retourner, ոչ ոք ոչ ոքիւ, ն. այսրէն դառնալ. 2. միւսանգամ ակառնել. 3. կինել գառնոյ ինչ քացկալ ի միջի ի քարտիսի խաղալն. ինքզինք պէսպէս. 2. ինքզինք, ինքնիրեն պալըսոսի. 3. (ըսոխոսկերտ) ոչինչ բան ի նոյն ալըլըզ օլսին։

Vous ne savez pas de quoi il retourne, չգիտես ի՞նչ անցք անցանին կամ պիտի իրքն կացցին. մուլահիսըն իւ նէ պալըսոնէ, ահվալըն ոչինչ օլսին։

—, ն. դարձուցանել. շրջշրջել. շրջել. 2. շրջել գլուխ ի խոտհրդոց. կառուցուցանել. պէսպէսլեցնել. ընկերցնել. 2. ֆիլիրքնոքն պէսպէսլեցնել. ճոյսըրդսին։

Se —, յ. այսրէն դառնալ. յետս դառնալ. 2. շրջել գիտրհուրդս. պէսպէս. կերի կիրնէ. 2. ֆիլիրքնէ պէսպէսլեցնել. ճոյսըրդսին։

Retracer, ոչ ոք ոչ ոքիւ, ն. վերատին նկարել. միւսանգամ ծրագրել. 2. միւսանգամ յիշատակել, պատմել. ինքզինք բեմ կընէ. 2. ինքզինք առնոզ, նոպէ կընէ։

Se —, յ. յիշել. առնոզ։

Rétractation, ոչ ոք ոչ ոքիւ, էգ. յետս կոչառնի. (ըլ-լա-հի-նէ) կերի ալըս։

Rétracter, ոչ ոք ոչ ոքիւ, ն. յետս կոչել. (ըլ-լա-հի-նէ) կերի ալմոզ։

Se —, յ. յետս կալ, հրաժարիլ (յառաջին կարծեացն). (էլ ըլ-լա-հի-նէ) կերի պռոբսոզ։

Rétractile, ոչ ոք ոչ ոքիւ. ած. ար. եւ էգ. ի նեղլքս ձգականն. նեղլքասիզ. էնկերի ընթիլէր։

Rétractilité, ոչ ոք ոչ ոքիւ-լէնջէ, էգ. նեղլքասիզութիւն. էնկերի ընթիլէջէ։

Rétraction, ոչ ոք ոչ ոքիւ, էգ. կծկառնի. կարկամութիւն. ընթիլէջ. ոչ-ըլ-ջէ։

Retraire, ոչ ոք ոչ ոք, ն. յետս գնել. կերի ասիըն ալմոզ։

Retrait, ոչ ոք ոչ, ար. միւսանգամ, յետս գնուին. 2. յառաջահաս իրաւունք յետս գնելոյ գվաճառատէրն. 3. յետս կոչառնի. կ. ասիմափուին. 5. ճեմիչ. կերի ասիըն ալմա. 2. կերի ասիըն ալմայս էլ ոչ-ըլհէյնէն. 3. (ոչիր գոռնոռնոռ) կերի ալմա. 4. (ըլտօռ-ր գոռ-ըռ-յոռ) ընթիլէջ. 5. փոնոզ. ճըմլա։

Retraite, ոչ ոք ոչ, էգ. գարձ զօրացց. 2. նշան, գիտէ գարձի զօրացց. 3. ամկառնալն. կ. առանձինն տեղի. ամենակեցց քնակութիւն. 5. օթեւան. ապաստան. տեղի ապաւինի. 6. հանգստութեան պայման. հանգիստ. գոգատրական վիճակ. 7. ռոճիկ (վաստակատրի). 8. տակառնոզութիւն առուտրութեան (արմայ). 9. ամփոփուին. 10. փոխանակագիր յետս առաքելոյ. 11. փոխարէնն փոխանակագիր. ռոճիկ կերի ընթիլէջէ, պէսպէս. 2. կերի ընթիլէջէ նէլսնը, պօրռոռ. 3. (պէռնէռռոզ) ընթիլէջ. 4. ընկնօռ էէր. էռլըընըլըէ. 5. փոնոզ. ռըլըընոճոզ էէր. 6. բռհոզ համռըզ. ընգռոռ. 7. (ընգռռըզ) նոյէնոռը. 8. (պիլռըզն) իպռըռ ինոճլըզռ. 9. ընթիլէջ. ոչ-ըլ-ջէ. 10. կերի էռլըընըլըէ փօլիլռ ոչռոզըռը. 11. պէռռնէլն ընթիլէջ փօլիլռ ոչռոզըռը։

Retraité, ée, ոչ ոք ոչ, ած. գարձուցեալ ի պաշտա-

(ֆ–ւշէ–) ինէ֊բաբ եւէ ինէւէրշէ֊։ 8. (ռէօզէռ֊ռէ֊) ինէւէ ա֊ւշէ ։

Se —, յ֊ ի բաց երթալ. հեռանալ. մեկնել. 2. մեկուսանալ. մեկնել. 3. անկանել. ապառնիել. 4. կարկամել. գալարել. ամիփոփել. 5. հրաժարել. լքանել. թողուլ. ինէրէ ւէ֊էւշէ֊ ։ 2. ւէ֊էւշէ֊ ։ 3. ւէ֊էւշէ֊ ։ ըշէշմէ֊ ։ 4. պ֊ւշէ֊ւշէ֊ ։ ւէ֊էւշէ֊ ։ 5. պրաֆշմէ֊ ։ վաղ ինէշէ֊ ։ ինէբէ ինէշէ֊ ։

—, ւ. մեկուսանալ. ի բաց երթալ. 2. ուեղի տալ, նուազել (ծովու). այբւշէ֊ ։ ւէ֊էւշէ֊ ։ 2. (ֆէռնէ֊) ե֊էւշէ֊ ։ ւէ֊էւշէ֊ ։

Retombée, ֊ըթօ֊պէ, էֆ. պարանոց կամարի. ինէրէ պօյնօ֊ ։

Retomber, ֊ըթօ֊պէ, ւ. մեւանդամ անկանել. 2. մեւանդամ խօֆանալ. վերըստին անկանել (ցախու). 3. անկանել. հասանել. գտանալ. ինէ֊բաբ պ֊ւշէ֊ ։ 2. ինէ֊բաբ խասինէւէնտէ֊ ։ ւ֊ըշնէ֊ ։ ինէ֊բաբ (խոխոյ) պ֊ւշէ֊ ։ 3. պ֊ւշէ֊ ։ ինէշէ֊ ։ (աբաբ ալէբինի) պօգանտէ ։

Retondre, ֊ըթօ֊պ֊ը, ն. մեւանդամ կարել (գլխաւորութիւն ապառազ). 3. ի բաց յապաւել զաւելորդ զարդան. (լսահալըն ինէ֊յէրինի) ինէ֊բաբ էբէֆտէ֊ ։ 2. լսէշմէշ պեղէ֊էլերի ե֊ւոյ ւը֊ֆաբմէ֊ ։

Retordement, ֊ըթօ֊պ֊ը֊մէ֊, ար. ոլորութիւն, մանուած (մետաքսի). (էֆէ֊) պ֊ւշէ֊ւ, պ֊ւշէ֊պ֊ւշէ֊ ։

Retordre, ֊ըթօ֊պ֊ը, ն. դարձեալ գիւսել. մեւանդամ պրկել. 2. ոլորել. գալարել. մանել. (ըսլաֆ պեղպէ) ինէ֊բաբ պ֊ւշէ֊պ֊ւշ ըբէֆտէ֊. 3. պ֊ւշէ֊ւշէ֊ ։

Rétorquer, ֊ե֊թօ֊պէ, ն. շրջել ի դլուխ հակառակորդին. (պէբէնէն խապսիլարընը) ե֊նէ֊կէ֊ ֆ֊տ֊ւը ւե֊էբէշէ֊ ։

Retors, orse, ֊ը֊տօ֊, օ֊ս, ֊ւ֊. կրկին ոլորեալ, մանեալ. 2. խորամանկ. ինէ֊բաբ պէ֊էւշէ֊ւ. 2. ֆ֊տ֊ւը֊. հեւնբաբ ։

Rétorsion, ֊ե֊թօ֊ւէօ֊, էֆ. շրջումն ի գլուխ հակառակորդին. (պէբէնէն խապսիլարընը) ե֊նէ֊կ պ֊ւշէ֊ւ ինէւէրշէ֊ ։

Retorte, ֊ֆ֊. Cornue.

Retouche, ֊ըբ֊պ֊ւշ, էֆ. վերստին յարդարումն (նկարուց, քանդակաց). (ֆաշէը, օյմայը) ինէնէկէ֊ պէ֊ւշէ֊ ։

Retoucher, ֊ըբ֊պ֊ւշէ֊, ն. մեւանդամ շօշափել, հաւելմնել. 2. ուղղել. ապնուագդել, կատարեալ գործել. վերստին յարդարել. ինէ֊բաբ օֆօռանէ֊ւ. 3. պ֊ւշէ֊ւշէ֊. պէբ ֆահա ելշէ֊ւ ինէւէրշէ֊ ։

Retour, ֊ը֊պ֊ւ֊, ար. շրջան. շրջումն. մանուած. կամակրութիւն. 2. այբէն դարձ. գալուստ. 3. արեւուտը. փոխարէն. 4. վերադիր ի հաւատարմութիւն փոխանակեալ իրաց. 5. հնարքճարտարութիւն. դարման. 6. յիւսս դարձումն ժառանգութեան (ի բնիկ ուէրն). 7. անկիւն, գարձ (չինուածոյ). պէվը֊ փօլնէլ. 2. պէօռնէ֊լ. ա֊վէրն. 3. պէ֊պէլ. ֊ռ֊ֆ֊պէլ. 4. ըրտէ֊պ֊ւշ ըռա֊ֆ֊մա֊ նէ֊էն օլան իւալէ. 5. հէ֊նէրբ. ռ֊ռ֊ըռ֊լըբէ֊ ւբէ֊. 6. դբ֊ռաբն ինէ֊բաբ պռէ֊լ ֆ֊պէլ֊ւ֊պա պ֊ւշէ֊ռ֊ւ֊. 7. պէ֊ւռբը֊ւբէ֊ֆէլ ե֊ռ֊ւբէ֊ ։

Être de —, դառնալ. պ֊ւշէ֊ ։

De —, ած. դառնալն. ի դարձին. պ֊ւշէ֊ւ֊ւբ ։

Être sur son —, տակաւ նուազել, անկանել, վատթարել. 2. մօտ ի դառնալ լինել. եռնէյէ, պէ֊ւշէյէ պռէ֊լսմա֊. 3. պ֊ւշէ֊ւշէ֊ օյ֊ւշ ։

— de chasse, ընթիրք, յետ ոգաց. ավտան ռ֊ռ֊ւբ օլան ֆառմ֊

ուներին. արգելուին. պահելի. 2. միջադրաւումբիւն. ընդունում. ալը ֆօտո. ասֆալտոմ. 3. ախտի զօրա՝:

Rétentionnaire, ՝ետոյնաիր՝, ար. առ խոր պահօղ (գինւոյ տալոյ). (ախերին մուլըեր) խոնընօտա ասֆալտայան:

Retentir, ՝ընդոնդիր՝, ն. իմնդալ. հնչել. ին՝րլեռֆե. խօնֆե:

Retentissant, ante, ՝ընդոնդիսան, անդ, ած. իմնդալկան. հնչակաւ. մեծաձայն. խօնին. ին՝րին՝լին՝լի՝:

Retentissement, ՝ընդոնդիսման, ար. իմնդիւն. դալչիւն. հնչիւն. խօնֆե. ին՝րին՝լին՝. փոխընդունել:

Retentum, ՝ետենդոմ, ար. մշիւ ծառուկ կամ լուծկապին (ի մեղմել գալատիա). 2. իմանդուգանք. ծառուկ դիտաւորութիւն. (ճեղքուը ին՝լայնմլին՝ին) ինչի հին՝ամ. 3. գալամոֆ. ինչի ֆրամ:

Retenu, ue, ՝ընդընի՝, ած. գգալ. գգաստ. գգօն. ասֆընդան. փնոփխի խո՝ան:

Retenue, ՝ընդընի՝, ի֊. գգաստութիւն. չափ. ժուժկալութիւն. համեստութիւն. 2. հանուելի. յարձուելի. 3. յառաջահաս իրաւունք պնդելոյ. ասֆընդանըմ. օրան. ինի՝ալ. 2. (պէր ֆոլոզոպան) ընֆարըլան, ալոզա ալընան նեանե. 3. ասինը ալմայա ինչ ասկայնի:

Être en —, իմնել (աշակերտի) արգելական կամ ի գիտաշհոյ. (ըայիրա) համհասա ինաւ ֆէսինոզոֆե ֆալմաֆ:

Retersage, ՝ընդերսաժ, ար. միրասին բրելը կամ գարձնելն գայգի. ալը ընդրաւ ալելֆե:

Reterser, ՝ընդերսաֆ, ն. միրասին բրել կամ գարձել գայգի. ալը ընդրաւ ալելֆե:

Rétiaire, ՝եսիե՝, ար. առաւերաժամայրա յանդգաւոր. ալը համրաֆիը:

Rĕticence, ՝եդիսան՝, ի֊. յաւտիւն. գեղչուածն. փերֆեն. փիմ:

Réticulaire, ՝եդիգիլե՝լեռ, անդ. միանդականիրալ. յանդգալիրալ. ֆ՝լէսկոլե֊. ֆոֆե՝լի՝:

Réticulé, ée, ՝եդիգիլե՝ե, անդ. յանդգականիրալ. միանդաձեւ. ալվրի՝:

Rétif, ive, ՝եդիֆ, ի՝վ, անդ. հնաւանդ. խոտոր (երիւարի). 2. յամառաւան. խաւսագարանող. խոս՝լո՝ (ալի). 3. ինասփը. ալը ֆիւ՝:

Rétine, ՝եդին, ի֊. յանդգականիրալ ապարատական աչալոյ. ֆոտոֆոն չիսկիգիե՝:

Retirade, ՝ընդի՝ար, ի֊. ներքին պատուար. պատնէշ ապաւինի. ի՝ ֆերինդի՝:

Retiration, ՝ընդի՝ասիօն, ի֊. միայն երկրորդ կոպտական թերթիկ. ֆոտոգրաֆիան իգիներէն ֆոտոֆըը պատմ:

Retiré, ée, ՝ընդի՝ե, անդ. մեկուսացրալ. 2. գերծ. զանխուլ. (փոնիատան) չիգիլել. 3. ինհնհա. ասֆա:

Retirement, ՝ընդի՝ընման, ար. կարկամութիւն (ջղայի). (պինիր) չիգիլեսի, ֆոֆոլմաը:

Retirer, ՝ընդի՝ե, ն. միւսանգամ քարշել. ձգել. 2. յինքն, ի ներքս ձգել. 3. հանել. ի բաց առնուլ. ձգել. 4. առնուլ, ընդունիլ (հաւս). 5. քաղել. յանձն ձգել. 6. առանձնական, մանաւանդ, ապաւէն յինել. 7. միւսանգամ առնուլ (զառաջուածս). 8. յետս կոչել (զխոստումն). ինգրաւ չիգիլե՝. 2. փերֆեն, իչիրի չիգիլե՝. 3. չըֆարմաֆ. ալմաֆ. չիգիլե՝. 4. (ափչե, ինչիր) ալմաֆ. 5. ի֊գիրինիգ (գի֊լլ) ինիիրմիգիլե՝. ֆոգանմաֆ. 6. ֆոնաֆ, իրը վիրմիգիլե՝. 7.

ատղատիճան. վերկմիլ. ներ-
նիլոմ. պիտիկոմ:

Retaille, ~ըտայլ, ից. պատառ. մնացո. հատուած. փոխիլիլ ֆորլա:

Retailler, ~ըտայլէ, ն. միւսանգամ հատանել, յատկացնել. ինքզրար փոխոմ, պատռոմ:

Retaper, ~ըտաֆէ, ն. պալարել զկոզը խառիլ. 2. նորոգել, մաքրել զկաղմն. 3. միւսանգամ խոպոպել զկնդճ ծամիս. 4. ի վեր կոյս առնդրել զհերս. շափեցաւն փերնոցը ֆըվըրմոֆ. 2. շափեալ երևիլոմ, ինհիլոմ. 3. ֆէրտաֆս սուլորըն ֆըվըրմոֆ. 4. սուը ինքզինք ճոռոմոֆ:

Il a été bien retapé, բաշտաւմս խառեցաւ. փէտ ներսիլինոֆ:

Retard, ~ըտառ, ար. յապաղատիճան. յամառիլ. 2. կառեցուցիչ մասն (ժամացուցի). ինճիփինիրմոմ. ինհերնէր. 2. (առաւրը) նիւրիւ-ֆին վը փառ-փառ-ըան հիւառեմ:

Retardataire, ~ըտառ-ֆառ-պէռ, ած. ար. ու, ից. յապաղող (պարտապան). առնապանեալ (զինուոր). ինճիփէն (պօրճառ, նէֆէր):

Retardation, ~ըտառտասիօն, էն. յամրատիճան. նուազումն շարժման. հարիփինիհառվալանմոսըփոխմոֆ:

Retardatrice, ~ըտառտաֆրիս, ած. էն. կառեցուցիչ (զօրուճիճան). հարիփէնէն նուվալանեալ:

Retardement, ~ըտառմըն, ար. յապաղումն. ինճիփինիրմոֆ:

Retarder, ~ըտառտէ, ն. յապաղել. յամեցուցանել. 2. արգելուլ զընթացիդ. կառեցուցանել. յետս շարժել. ինճիփինիրմոֆ. 2. ուշանալ. ընել օրմոֆ. պառըտրմոֆ. ներն ընէնիրմոֆ:

—, ն. յամր ընթանալ. յետս շարժել. 2. անապանել. ներն ինիմոֆ. նուիլ նիւրիւմոֆ. 2. ինճիփոֆ:

Reteindre, ~ըտէնտրը, ն. միւսանգամ ներկանել. ինքզրար պոյալմոֆ:

Retendre, ~ըտաֆրը, ն. վերատին ձգանել. ինքզրար ներմոֆ:

Retenir, ~ըտընիր, ն. դարձեալ ունել. միւսանգամ առանալ. 2. պահել. առ իւր պահել. 3. ի բաց հանել. նուազեցուցանել. 4. արգելուլ. ունել. չթողուլ. 5. նուաճել. ի չափու ունել. սանձահարել. 6. հաստատել. պինդել. կապել. 7. դրոշմել, պահել ի մտի. 8. վարձել. ի վարձու ունել. ինքզրար ալմոֆ, նոքինոֆ, նէր ինէնրմոֆ. 2. առֆլամոֆ. նուռմոֆ. ալը ֆօմոֆ. 3. ալոզալ ալմոֆ. չընթրմոֆ. նուռինոֆ. 4. նուռիմոֆ. պրոֆամամոֆ. 5. չոպի ներմոֆ. 6. ֆավէնէրմոֆ. ընդունիլ. պոզլամոֆ. 7. ֆիրրինոֆ առֆլամոֆ. 8. փերսյալ նուռիմոֆ:

— **date**, առհմանել զօրն (պահանջելոյ ինչ յառաքէ). վրոֆ ֆօմոֆ:

—, ն. յապաղել (անասնոց). 2. կառեցուցանել, յամր գործել (ձիոյ) զընթացս կառուց. ներոֆ ֆալմոֆ. 3. առբաձնել խըզըմը նուռիմոֆ:

Se —, յ. զսեզի առնուլ. կալ. 2. յարել. ունել. վարժ լինել. 3. գանձն ի չափու ունել. 4. խնամել. ընդդէմ դառնալ. պառմոֆ. 2. նուռիմոֆ. խոֆըլմոֆ. առբալմոֆ. 3. փերնոյի զալի ներմոֆ. 4. ֆուլը ֆօմոֆ. պալը ներն օլմոֆ:

Retenter, ~ըտաֆէ, ն. միւսանգամ փորձել. ինքզրար պէնէմոֆ:

Rétention, ~ետաֆիօն, էն.

ատուելի, գնտեղելի. ինչպէս կաս օգտաւետ. 2. ինչպէս կերտնէ կերտելիք, ծնօղաբար:

Restituer, *ռեստիտիւէ, ն.* *Հատուցանել. այսպէն դարձուցանել. 2. Հաստատել. յառաջին կարգ իւր ածել. նորոգել. միւսանգամ կանգնել. 3. լնուլ գիտերին (ի պիրս). կատարեալ գործել. ինչպէս կաս կերտ. ետ. վաւերացուց. ինչպէս կերտէ. 2. ինչպէս կերտնէ կերտէ. իւրէն հատուցանել կերտէ. կերտէ կերտնէ. ինչպէս կաս կերտ. 3. ծառայասարան փոյթ ածել. ինչպէս:*

Restitution, *ռեստիտիւսիօն, էից. Հատուցումն. այսպէն դարձուցանելն. 2. նորոգութիւն. վերստին հաստատութիւն. դարձ յառաջին կարգն. 3. լնուլն գիտերին. ուղղելն. պակասելոյն վերջ. ետէ ետ վերջ. 2. ետնելիսկ. ինչպէս կաս կերտ. իւրէն հաւիւնէն ետ կերտ. 3. ինչպէսմաս. փոխարկութիւն:*

Restreindre, *ռեստրէնտր, ն. պնդել, խտացուցանել (զորովայն). 2. ամփոփել. նուազեցուցանել. սահման դնել. կարճել. ծանրացնել. ինչպէս կերտ. 2. պակասել. ինչպէս կերտ:*

Restrictif, ive, *ռեստրիքթիֆ, իվ, ական. սահմանարկու. չափաւորիչ. ծառ, էից. ինչպէս կերտի:*

Restriction, *ռեստրիքսիօն, էից. սահմանակումի իւն. սահմոփումն. չափ. նուազութիւն. ծառ. պէտք:*

Restringent, *ռեստրէնժան, անք, ական. պնդիչ, խրատացուցիչ որովայնի. ծառ. կերտն (բլամ):*

Résultant, ante, *ռեզիւլթան, անթ, ական. յառաջ գալ. հետևանքական. իւրէն կերտ:*

Résultante, *ռեզիւլթանթ. էից. միահամուռ զօրութիւն (յառաջ եկեալ ի բազում զօրութեանց). ծառվիրի պատճառ:*

Résultat, *ռեզիւլթա, ար. արդիւնք. արգասիք. ինչպէս. հետևանք. ծահասալ. ներինչ:*

Résulter, *ռեզիւլթէ, ն. յառաջ գալ. ծնանել. ծաղել. լինել. իւրէն կերտ. ընդհանուր. պատճառ օրմէ:*

Résumé, *ռեզիւմէ, ար. համառօտիւք երկրորդելն. կարճառօտ յիշատակութիւն. քաղուած. համառօտէն ինչպէսլսմա. խոհին:*

Au — կամ En —, *ի. միանգամայն ասել. համառօտիւք. վրէ հասել. նհայէրի կերտ:*

Résumer, *ռեզիւմէ, ն. համառօտիւք երկրորդել. համառաօրէն ինչպէսլսմա:*

Résumpte, *ռեզիւմբտ, էից. վերջին քննութիւն վարդապետի աստուածբանութեան. ի՛րի լսելոն պատերբնութեան ասն իրիհանը:*

Résumpté, *ռեզիւմբտէ, ած. ար. կատարեալ գիտերին քննութիւն. ասն իրիհանէը կերտ:*

Résumption, *ռեզիւմբսիօն, էից. համառօտիւք կրկնելն. համառաօրէն ինչպէսլսմա:*

Résurrection, *ռեզիւռեքսիօն, էից. յարութիւն. էջյամբէ. պերէլը:*

Retable, *ռըթաւլը, ար. ճակատ խորանի եկեղեցւոյ. ծիշտաւ:*

Rétablir, *ռեթաւլիռ, ն. հատուցանել. նորոգել. ուղղել. յառաջին կարգ անգր ածել. ծավիլմէ. ենկիլմէ. պակսիմէ. իւրէն հաւիւնէ ինչպէս:*

Rétablissement, *ռեթաւլիսման, ար. միանգամայն հատուցումութիւն. վերստին յարդարումն. նորոգումն.*

Ressuage, ը-ջնեւ-ած, ար. քրանել (ոսմց). (տիւղ) ինքնին թորիլ-ի, ներկնիկի տալը վերի. 2. ժ. Liquation.

Ressuer, ը-ջնե-ի, ե. ի լաց քրանել (ոսմց). (տիւղ) ինքնին թորիլ-ի, ներկնիկի տալը վերի.

—, ն. գաստ-ցանել, ի լաց պարզել զդիւրահալ մետաղն ի դժուարահալից. ֆալ ենի. ենինքն ենի.

Ressul, ը-նե-ի, ար. հանդրսաց (եղջերուաց) ի գոմաքեզս-ցանել զինքեանս. (ընկնիկն) ընկնիկ ֆո-բոտոմաճ նախօթ բահալնացած ենի.

Ressusciter, ը-նե-ի-ի. յարս-ցանել. 2. նորոգել. կենդանացուցանել. վերինի. 3. ենինքնի.

—, ե. յառնել. վերինի.

Ressuyer, ը-նե-ի, ն. գաստաքեզ-ցանել. ֆո-բոտինաճ.

—, ն. գամաքել. ֆո-բոտաճ.

Restant, ante, ը-նդ, անդ, ած. մնացեալ. մնացորդ. պաքե. պաքե ֆալն.

Restaur, ը-նդ-ո, ար. պահանջուած ինաստ. ապահովացուցեալ իրաց. ի-ե-ը-ի ո ոչնաչ ֆալը պրոբլեմը ինչի նալ ենի.

Restaurant, ը-նդ-ո-ան, ար. խորտկարան. պանդոկի. ի ֆալան. 2. զօրացուցիչ ինչ. 3. արգանակ քաջնեի. ը-ե-ան-ո. աղբ պնե-ի-ե-ան. 2. ֆո-վնինի-ե-ն-ը-ը-ի նե-ան. 3. ի-ե-ի ե-ը-ի. ենի ո-ո-յ-ո.

—, ante, ած. զօրացուցիչ. հանտաստիչ. ֆո-վնինի վ-ը-ի-ի.

Restaurateur, trice, ը-ն-ո-ո-ը-ո, ո-ի-ո, ար. եւ ենի. հանտաստիչ. կանդնիչ. նորոգիչ. 2. պանդոկապետ. խոհավաճառ. պահոյնի. պնեֆ-ի-ի-ը. ենինքնի-ը-ի. 2. ինաճ ան-ե-ան ալ-ը. ինաճնանենի.

Restauration, ը-նդ-ո-ան-ո-ի, ենի. վերաճին հանտաստուն-ի-ան (ի-ե-ագաւ-ո-ական ցեղի). կանգնուածն. նորոգուն-ի-ան. ինդ-ի-ի-ան պ-ո-ը-ա. պերճնենի ընճնախ.

Restaurer, ը-նդ-ո-ը, ն. հանտաստել. զօրացուցանել. մնակել. նորոգել. կանդնել. ֆավնինի-ի. ֆո-վնինի-ե-ն-ը-ի-ի. ինաճը ենինի. ենինքնի-ի. ինդ-ի-ը ֆո-ը-ճաճ.

Reste, ը-նդ, ար. մնացուած. մնացորդ. նշխար. աւելորդ. պաքը ֆալն. ո-ա-ի-ը. ա-ընճ.

Faire son —, դնել ի խաղս. ֆամնային ար-ծաճ ար կայցե առաջի իւր. ե-ն-ի-ն-ի ալն ա-ե-ի-ն-ն ի-ֆ-ո-ն-ո-ո ո-ի-ո-յ-ո ֆ-ո-ճ.

Je lui ai donné son —, կտաճաքեցի. գանաչից արաբի. լաճալ. գագաբեցուցի. ա-ա-ի-ը-ը-ի. պ-ե-յ-ի-ե-ի. ա-ա-ո ենինի.

Au —, } ի. առակայն. այլ.
Du —, } առակայն եւ այնպէս. ֆալը ի. լ-ի-ն.

De —, ի. առելի. բաւական. անյաւար. ի-յ-ո-ի. ենի վ-ի-ը. ն-ի-ո-ի-ե-ի.

Jouer de son —, գամինայն հնարս հնարել. ին ան ճոգը ենինի.

— **de gibet**, արժանի կախաղանի. պատժապարտ. ա-ը-ճ-ո-ի.

Et le —, այլոյքն հանդերձ. եւ այլն. վ-ի. ե-ի-ը.

Être en —, առակաւին պարտապան մնալ. պահա գօրճ-ո ֆալճաի.

Restes, ը-ե. ի. դիանինճնենաչ-ի.

Rester, ը-նդ-ի, ե. կալ. մնալ. 2. յառնել. 3. լինել. կալ. պահպանի. ֆավճաի. 2. ա-ր-ի-ճ. 3. օլճաի. պահպանի.

Restituable, ը-նդ-ի-ի-ը-ա-ը-ի, ած. վերադարձ հատուցանելի. 2. վերադարձ հատ-

3. տխուր պատհիլ. 4. հաղորդ լինիլ. 5. ուռնիլ ներմարմնա, գհատ. երևնիլ. մարդկէն ետևիլ չկրնալ, պատչմամբ. 2. (գործքնէ, փոխարինի) անդամ պատչմամբ. 3. գործել պարչանմամբ. 4. հիւանդութեամբ օձմամբ. 5. պակասիլ օձմամբ. ներքինմամբ:

Resserrement, ը֊ձախ֊ումն, ար. խցուածք. փակուածք. անդամուածք: 2. ամփոփուածք, նահանջուածք (դրամոյ). փոփոխում. խըփոխում. 2. (ձիւն) ներսի չկթիլ; ածիլամ:

Resserrer, ը֊ձախ֊ել, ն. պնդել. պնդապատկին գործել. 2. հատնատանել. 3. անձուկ գործել. ամփոփել. 4. փակուածք ապրիլ. յանձուկս ապրիլ. 5. պահել. փակել. 6. պնդել (գործակցին). ըմբռնում. ըմբռնելամամբ. 2. փըռանալ չկրնալ. 3. պար ներքին. պարտաւորեցնել. 4. փոփոխելով ուրիշ ձևի. պարս անձամբ. 5. ածիլամ. 6. փոքրիկ ներքին:

Se —, ն. անձուկ լինիլ. 2. փակուիլ պահանջ. ամփոփիլ. 3. հատապիրկատանել գծատիս. 4. պնդիլ գործակցին. պարտաւորիլ. քնանիլ օձմամբ. 2. փոփոխում. չներքինմամբ. 3. տարօրինակ ըմբռնում. 4. փոքրիկ օձմամբ:

Le temps se resserre, ցրտանան օդին. հովա ածամբ:

Ressif, ա. Récif.

Ressort, ը֊ձոր, ար. հպատակութեան. հնազանդութիւն. 2. հպատակ. պատկան. 3. գործութեան. ժրաջանութեան. ազդեցութեան. 4. հնարք. միջոց. 5. միտք. ամէնուն իշխանութեան. գործ֊վիճակի ընկերութեան. 2. ոչխարներ. 3. գործիք. գործիքներ. 4. ներքին. ներքնապէս. 5. անձնական. հետաքրքիր. նամակներ:

Faire —, գատնուլ (մարդոյ իրեր, յիւր գործակցաց) յատակելին միտք. (ոգեղէնագործութեան ածնրա) ընկերաբար գործադրմամբ. իւր հաղորդներ ընդունիլ:

Faire joner des ressorts, գատնութեան հնարս հնարել. ներքինէն ներքնի ընդունիլ:

Jnger en dernier —, գիտցին միտք հատանել. ածն ախճիկ:

Ressortir, ը֊ձածագին, ն. միաւանգամ արուարս ելլուն. 2. յայտ յանդիման, պարզաւագոյն երևնալ (երբանգամ). 3. լինել ընդ իշխանութեամբ. կարծեալ կամ (գիշխանութեանէ...). ընկերաբար գիշերը ընդմէջ. 2. ելի ներքին. օրինաւոր ընդմէջ. 3. (պիրկութիւն) հիւծիլ ուրիշ ելմամբ. ընացք ելմամբ:

Ressortissant, ante, ը֊ձածագին, անք, ած. անկեալ ընդ դատաւորութեամբ. պիր գործակցաց ընացք:

Ressonder, ը֊ձածագին, ն. միտքս անդամ կցել. միաւանգամ կցել (գօդիւ). ընկերաբար խոչընդոտիլ, չհիւանդիլ:

Ressource, ը֊ձածածա, ին. հնարք. երկի ազգագէ. ազգիւր օգնականութեան. ապաւէն. ըմբռնում. խոչ. խարդախ. ներքին:

Un homme de —, այր յատկապահ եւ հնարագէտ. հիանալի. հեր շէնք ըմբռնող ածամբ:

Faire —, հպատակութեան հնարս (առ միաւանգամ յաջանալոյ). (ընկերաբար խոչընդոտ ինքն) պիտ ըմբռնել ածամբ:

Ressouvenir (se), ար ը֊ձածահիշել, ն. յիշել. 2. մտաբերմամբ յիշել. գմտաբ անձել. 3. միտք խնդրել. անմոռաց. ջիջերին ներկիրել. 2. հաւատալ ներել. պիտոյանձել. 3. գործակցին ընծայմամբ:

Ressouvenir, ը֊ձածահիշել, ար. յիշատակ. յիշաւանդ. 2. մեղադրդ (ախտի, յանաւդ). պիտ. անմոռ. 2. (ընտրելիք, ազգը) ներքնապէս:

պատառ, կտ. տր. եւ էպ. ընչաքեր. ընչական. նեղքնոտ պոյիր :

Respirer, ռ-ըպիրէ, ն. շնչել. ձգել զօդ. 2. կեալ. 3. հանգչիլ. ազի կառնել. նեղքս ուշով վերմէ. 2. խաղաղիլ. 3. դադրիլ. ազատ ալլալ :

—, ն. ծծել (զօդ). (ազի) կլանել. շնչել. 2. յայտ առնել. ցուցանել. 3. փափաքել. ցանկանալ. (նեղքս, հոգի) ալլալ. 2. պէտք ունիլ. վերմէ. 3. հառաչել. տրտնջալ :

Resplendir, ռ-ըսպլէնտիր, ն. շողալ. փոզփոզել. փայլել. փոքլմաք :

Resplendissant, ante, ռ-ըսպլէնտիսան, անթ, տ. փայլուն. պաղպաջուն. փոքլած :

Resplendissement, ռ-ըսպլէնտիսման, տր. փայլուն. շողուն. փոքլմունք :

Responsabilite, ռ-ըսպօյնսապիլիթէ, էպ. պատասխանատուութիւն. երաշխաւորութիւն. վճռոհոգի. ոհոգերէն. ոեֆքս. վճռոհոգլիք :

Responsable, ռ-ըսպօյնսապլ, տ. պատասխանատու. երաշխաւոր. ձեռամ վերմէն պօրձլած. ոեֆքլ. վճռոհոգլ :

Responsif, ive, ռ-ըսպօյնսիֆ, իվ, տ. պատասխանական. ձեռամէ հովլիլ ձեռաց :

Ressac, ռ-ըսաք, տր. բախիւն եւ խորտակումն ալեաց (առ եզերբ). փոչլալորըն փըշլայ ոռռօլօած ներէ գեօղ. ալ :

Ressaigner, ռ-ըսէյնիէ, ն. միւսանգամ երակ հատանել. ներէրոբ գեան ալլալ :

—, ն. միւսանգամ արիւն եւ լանել. ներէրոբ գեանալ :

Ressaisir, միւսանգամ ի բռնել. ներէրոբ գեանալ :

Se —, յ. նել. ներէրոբ եւս ինքնրմէ :

Ressasser, ռ-ըսասէ, ն. միւսանգամ մաղել. 2. մանր քննել. կրկտել. ներէրոբ խլրտէ. 2. ինձ ներքինել կրմէ :

Ressaut, ռ-ըսօ, տր. դադրաւանդ. արտաքս կարկառում. ալ. ոխոդէրմէ. ըզբմ :

Ressauter, ռ-ըսօդէ, ն. ի դուրս կարկառել. 2. ասանում. վերատին. ոեշորբ ըզբմէ. ոխոդէրմէլ օշտ. 2. ներէրոբ ըզբմէ :

Ressemblance, ռ-ըսամլանս, էպ. նմանութիւն. չամնմաութիւն. պէնդէրլէ. ոոյդանլոք :

Ressemblant, ante, ռ-ըսամլան, անթ, տ. նման. պէնդէր :

Ressembler, ռ-ըսամլէ, ն. նմանել. համեմատ լինել. պէնդէմէ :

Ressemelage, ռ-ըսըմլաժ, տր. նորոգումն ներքանի (կօշկաց). (նշխինին) ալ. ոեօռոկէրէ էրէնլէրի :

Ressemeler, ռ-ըսըմլէ, ն. նորոգել զներքանս (կօշկաց, զանասանաց). (նշխինին, չզրաղէն) ալլիքը, ներքանքը էրէնլէմէ :

Ressemer, ռ-ըսըմէ, ն. վերատին սերմանել. ներէրոբ (ցօթառ) էմէ :

Ressenti, ie, ռ-ըսանթի, տ. քաջայայտ (չիդ ի նկարս) ոեոոին. ոէ ոեկէն :

Ressentiment, ռ-ըսանթիման, տր. միաց դատաստան (հնութեան, յաւուց). 2. ախ. քէն. վրէժ. չարայուզութիւն. յաւուսն. (ոոռռէկէ, ոգրը) պոէզը. ներքոբ. 2. էն. ծօճ. ղարիշ. ծօոէ :

Ressentir, ռ-ըսանթիր, ն. զգալ. կրել. զիարձ առնել. փոյմէ. վերէոբ. տրէնէ. հնօ ներէ :

Se —, յ. զգալ զմիաց օրգս ախորին. 2. յիւոյ իմանալ, կրել (զչէանն, զօգուտն).

Ressasser, ռ-ըսասէ, ն. միւսանգամ մաղել. 2. մանր քննել. կրկտել. ներէրոբ խլրտէ. 2. ինձ ներքինել կրմէ :

Ressaut, ռ-ըսօ, տր. դադրաւանդ. արտաքս կարկառում. ալ. ոխոդէրմէ. ըզբմ :

Ressauter, ռ-ըսօդէ, ն. ի դուրս կարկառել. 2. ասանում. վերատին. ոեշորբ ըզբմէ. ոխոդէրմէլ օշտ. 2. ներէրոբ ըզբմէ :

Ressemblance, ռ-ըսամլանս, էպ. նմանութիւն. չամնմաութիւն. պէնդէրլէ. ոոյդանլոք :

Ressemblant, ante, ռ-ըսամլան, անթ, տ. նման. պէնդէր :

Ressembler, ռ-ըսամլէ, ն. նմանել. համեմատ լինել. պէնդէմէ :

Ressemelage, ռ-ըսըմլաժ, տր. նորոգումն ներքանի (կօշկաց). (նշխինին) ալ. ոեօռոկէրէ էրէնլէրի :

Ressemeler, ռ-ըսըմլէ, ն. նորոգել զներքանս (կօշկաց, զանասանաց). (նշխինին, չզրաղէն) ալլիքը, ներքանքը էրէնլէմէ :

Ressemer, ռ-ըսըմէ, ն. վերատին սերմանել. ներէրոբ (ցօթառ) էմէ :

Ressenti, ie, ռ-ըսանթի, տ. քաջայայտ (չիդ ի նկարս) ոեոոին. ոէ ոեկէն :

Ressentiment, ռ-ըսանթիման, տր. միաց դատաստան (հնութեան, յաւուց). 2. ախ. քէն. վրէժ. չարայուզութիւն. յաւուսն. (ոոռռէկէ, ոգրը) պոէզը. ներքոբ. 2. էն. ծօճ. ղարիշ. ծօոէ :

Ressentir, ռ-ըսանթիր, ն. զգալ. կրել. զիարձ առնել. փոյմէ. վերէոբ. տրէնէ. հնօ ներէ :

Se —, յ. զգալ զմիաց օրգս ախորին. 2. յիւոյ իմանալ, կրել (զչէանն, զօգուտն).

— à ras des moutons, ի բուն կամ ի գետնակաղ նիւթին գառնալ. առնել խոտոտ սեղմոյի մօտաւորեալ պտուղ։

— sur le compte de qn., ականատես լինել դատաստանի կարծել դատաւորաց. պերճին խնդրելոյ ի ստորինէ նեղութիւն կրել ըստ կարի նեղելոյն պատուհասել։

— à sol, գալ ի միտս. զգաստանալ. 2. ցանկնալ (ի բարկութենէն). ետ առնել նեղելոյ զանգիտել ըստ պատշաճի նեղել. 2. (ծովակոնդեն) կնճռել։

— sur qn., գալ վարել ընդդէմ երաշխաւորի. խնդրել զպահանջումն յերաշխաւորէ. ետ ձգել ըստ պատշաճի ամբաստանել նոյնիսկ։

Revente, ըստվաճառ, էից. միանգամայն վաճառումն ի նիւթոյ ասեմ։

Revenu, ըստընթաց, ած. հաս. մուտք. էրամ. նեղէր։

Revenue, ըստընթաց, էից. նորոգ, վերստին բուսեալ անասուն. ետ նորոգեալ ոճրոտ նիւթոյ պտղոյն օրման։

Rêver, երվել, ն. երազել. 2. ցնորել, բարբանջել. դանդազել. 3. յածել, ծաւալել մտօք (ի անտես). 4. մտամաքառ լինել, խորասոյզ ցմտաւ ածել. պրել նօրհել. 2. ապշչմահել. խայտառակել. 3. ճեղքել պաղտնեաց. ճեղքել պղտիկ երկրագործ օրման. 4. ոչնչանալ։

— à la Suisse, խորհել կերպասանել. հիշ տէր չէզ պտղնանդոյզ էից պտղնանդել նեղութիւն։

—, ն. երազել. տեսանել յանուրջս. պեղ նեղութիւն։

Réverbération, երվերապերաձօղ, էից. անդրէն դարձ, արձակումն (լուսոյ, ջերմուխտեան). ցոլումն. (լուէ) նեղ ապրմ. ապ։

Réverbère, երվերապեր, ած. հայելի, կանխեղ գալարիկ. լուէ վերէն (ծխոյ, փոշոյ). լուսոյ երկրորդ։

Réverbérer, երվերապեր, ն. անդրէն դարձուցանել, արձակել (լոյս). ցոլացուցանել. (լուէ) ներ ապրմ. ապ։

Reverdir, ըստվերապր, ն. միանգամայն կանաչագունի ներկանել. նեղ ապրմ ներվանել. պօյալ։

—, ն. միանգամայն գալարապել. կանաչագեղ զարդարել. 2. մատաղանալ. նեղ ապրմ նեղ ներկանեղ։ 2. նեղ ներկանեղ։

Réveremment, երվերապ, ած. մեծարանօք. հեղ ապրմ նեղ։

Révérence, երվերապ, էից. մեծարանք. պատիւ. ակնածումն. 2. ողջոյն. պատիւ մեծարանաց. չափ. 3. պատուականաւորմամբ մեծարգումն. հեղ ապրմ. նշանակ. 2. պերճ. նեղ ապրմ նեղ ապրմ. 3. ճեղքուած ձագնեղենի պատկառանաց։

Révérencielle, երվերապ, ած. էից. մեծարանաց պատկառանաց (երկիզ). հեղ ապրմ նեղ։

Révérencieusement, երվերապեղ, ած. մեծարանօք. հեղ ապրմ նեղ։

Révérencieux, euse, երվերապեղ, ած. անչափ մեծարող. կարի պատուադիր. չափ հեղ ապրմ նեղ։

Révérend, ende, երվերապ, ած. մեծարգոյ. պատուական. հեղ ապրմ նեղ։ ապ հեղ ապրմ նեղ։

Révérendissime, երվերապ, ած. մեծապատուական. հեղ ապրմ նեղ։

Révérer, երվերապ, ն. մեծարել. պատուել. հեղ ապրմ, նեղ նեղ։

Rêverie, երվերապ, էից. զարմացումն. անուրջ. մտապատկերացում. 2. զառանցուած.

Revêche, ը-ըվ-ե՛չ, ած. դաժան. կծու. բարկ. 2. խիստ. խեղ. հետս. ասպե. եր-ե՛չ-երէ. 2. -երբ. ընկերք. ընդ-ա-ը-ա-ը-ա-ը

Les retours, բեռինք գարձի. առկամաձև նաւու յետս գարձելոյ. ետրէ պէտին ետի եր-թալ։

Retourne, ը-ղարձ-ուն-ը, էից. քարտ խաղալու բաց եղեալ ի միջի որ սահմանեն գլուխ-ող գոյն. (ըսհմ-ին-ըդ) ա-ղբ-ըզ-ող օրինաց գնա-լ-ան ետ-ղ-ըմ, գ-օղ։

Retourner, ը-ղարձ-ուն-ը, ն. այսրէն գառնալ. 2. միւս-անգամ սկսանել. 3. լինել գառնոյ ինչ բացեալ ի միջի ի քարտախաղալոյն. ետ-ղ-ըմ-ը-ել։ 2. ետ-ղ-ըմ, ետ-ղ-ըմ-ն-ել պա-ղ-ա-ծ-ել։ 3. (ը-ղարձ-ուր-ը) պէտ բեռ-ո ետ-ղ-ըմ գ-օղ ա-ղ-ա-ծ-ել ըլլա՛ք ։

Vous ne savez pas de quoi il retourne, չգիտեաք թէ գինչ անդք անցանեն կամ գիարդ իրքն կացին. մա-ղ-ա-ծ-ան-ը իւ ետ-ղ-ըմ-ը, ա-ճ-ա-ղ-ա-ծ-ը տ-իւ-ղ-ա-ծ-ու-ն-ու —, ն. գարձուցանել. ղ-ղ-ղ-ել. ղ-ղ-ղ-ել գդ ի խորհրդոց. կատեգուցանել. պ-ե-ծ-ո-ի-ե-ր-ե-ի. ել-ե-ի-ե-ի. 2. ֆ-ի-ե-ր-ի-ն պ-ե-ծ-ո-ի-ե-ր-ե-ի. ճայ-ո-ը-ր-ի-ե-ի ։

Se —, ն. այսրէն գառնալ, յետս գառնալ. 2. ղ-ղ-ել գ-ո-ր-հ-ու-ր-դ-ս. պ-ե-ծ-ի-ե-ի. ետրէ ի-ե-ի-ե-ի. 2. ֆ-ի-ե-ր-ի-ն պ-ե-ծ-ո-ի-ե-ր-ե-ի. ճայ-ո-ը-ի-ե-ի ։

Retracer, ը-ղ-ր-ա-ե-ի, ն. վերստին նկարել. միւսանգամ ծրագրել. 2. միւսանգամ յիշատակել, պատմել. ի-ե-ի-ր-ե-ի բեռ-ո ե-ի-ե-ի. 2. ի-ե-ի-ր-ե-ի ա-ն-ա-ծ, ն-ա-ե-ի ե-ի-ի-ե-ի. Se —, ն. յիշել. անուն ։

Rétractation, ե-ի-ղ-ա-ա-ծ-ո-ի-ի, էից. յետս կոչումն. (ե-ի-ե-ի-ն-ի-ե-ի) ետրէ ա-ղ-ա-ե-ի ։

Rétracter, ե-ի-ղ-ա-ե-ի-ղ-ե-ի, ն. յետս կոչել. (ե-ի-ե-ի-ն-ի-ե-ի) ետրէ ա-ղ-ա-ե-ի ։

Se —, ն. յետս կալ, հրաժարել, (յատակին կարծեացն). (ետ ե-ի-ե-ի-ի-ղ-ե-ի-ե-ի-ն-ի-ե-ի) ետրէ պ-ո-ղ-ա-ե-ի ։

Rétractile, ե-ի-ղ-ա-ե-ի-ղ-ե-ի-ե-ի, ա-ղ. ա-ղ. ե-ի. ե-ի. ի ներքս դնալական. ներքսաձիգ. ետրէ ե-ի-ե-ի-ե-ի ։

Rétractilité, ե-ի-ղ-ա-ե-ի-ղ-ե-ի-ե-ի-ե-ի, էից. ներքսաձգութիւն. ետրէ ե-ի-ե-ի-ե-ի-ե-ի-ե-ի ։

Rétraction, ե-ի-ղ-ա-ե-ի-ո-ի, էից. կծկումն. կարկամութիւն. ե-ի-ե-ի-ե-ի. պ-ե-ի-ե-ի-ե-ի ։

Retraire, ը-ղ-ը-ե-ի, ն. յետս գնել. ետրէ ա-ն-ը-ե-ի գ-ո-ղ-ե-ի ։

Retrait, ը-ղ-ը-ե-ի, ա-ղ. միւսանգամ, յետս գնումն. 2. յատակ-ա-ց-ա-ե-ի իրաւունք յետս գնելոյ գ-ա-ծ-ա-ե-ի-ա-ն-ի-ե-ի. 3. յետս կոչումն. 4. ա-մ-ի-ի-ա-ե-ի-ե-ի. 5. ճ-ե-ի-ի-ե-ի. ետրէ ա-ն-ը-ե-ի ա-ե-ի-ե-ի. 2. ետրէ ա-ե-ի-ե-ի ա-ե-ի-ե-ի-ե-ի-ե-ի-ե-ի. 3. (պէտ ե-ա-ե-ի-ե-ի-ե-ի-ե-ի) ետրէ ա-ե-ի-ե-ի. 4. (ը-ղ-ա-ե-ի-ե-ի-ե-ի-ե-ի) ե-ի-ե-ի-ե-ի. 5. ե-ի-ե-ի-ե-ի-ե-ի-ե-ի ։

Retraite, ը-ղ-ը-ե-ի, էի. գ-ա-ղ-ա-ե-ի գ-ո-ղ-ա-ե-ի. 2. ն-ա-ե-ի, փող գ-ա-ղ-ե-ի գ-ո-ղ-ա-ե-ի. 3. մ-ի-կ-ա-ա-ն-ա-ե-ի. 4. ա-ա-ա-ն-ձ-ի-ն-ե-ի ա-ե-ի-ի, մ-ի-ն-ա-կ-ա-ա-ց բ-ն-ա-կ-ա-ա-ի-ե-ի-ե-ի. 5. օ-ի-ե-ա-ե-ի. ա-ա-պ-ա-ա-ա-ե-ի. ա-ե-ի-ի ա-պ-ա-ե-ի-ն-ի-ե-ի. 6. հ-ա-ն-գ-ս-ա-ա-ե-ի պ-ա-յ-ա-ե-ի. հ-ա-ե-ի-գ-ի-ա-ա. գ-ա-գ-ա-բ-ա-կ-ա-ն գ-ի-ճ-ա-կ. 7. ա-ա-ճ-կ (վ-ա-ա-ա-կ-ա-ա-ր-բ). 8. ա-ա-կ-ա-ա-ե-ի ն-ա-ա-ա-գ-ա-ե-ի-ա-ե-ի ա-ա-ա-ե-ա-բ-ա-ճ-ե-ի-ա-ե-ի (ա-ր-մ-ի). 9. ա-մ-ի-ի-ա-ե-ի-ե-ի. 10. փ-ա-խ-ա-ն-ա-կ-ա-գ-ի-ր յետս ա-ա-ա-գ-ե-ա-ե-ի. 11. փ-ա-խ-ա-ր-ե-ի փ-ո-խ-ա-ն-ա-կ-ա-գ-ի-ր. ա-ա-ե-ր ետրէ ե-ի-ե-ի-ե-ի, պ-ե-ծ-ո-ի-ե-ի. 2. ետրէ ե-ի-ե-ի-ե-ի-ե-ի-ե-ի, գ-ո-ր-ա-ա-ա-ա. 3. (պ-ե-ի-ե-ի-ա-ա-ն) ե-ի-ե-ի-ե-ի-ե-ի. 4. ի-ե-ի-ե-ի-ե-ի-ե-ի-ե-ի-ե-ի. 5. փ-ծ-ա-ե-ի-ե-ի-ե-ի-ե-ի-ե-ի-ե-ի. 6. բ-ա-ե-ի-ե-ի-ե-ի-ե-ի-ե-ի-ե-ի

(պ–լ–)՝ ինչ–բոլոր եւ ինչ–էրմէ–։ 8. (–ես–օվ–նէ–) ներկ ալմաստ։

Se —, յ. ի բաց երթալ. հեռանալ. մեկնել. 2. մեկուսանալ. մեկնել. 3. անկախնել. ապաւինել. 4. կարկամել. գալարել. ամիսվել. 5. հրաժարել. լքանել. ի–ոդուզ. ինչէ ելնելնէ. ինմէ–։ 2. ելնելնէ–։ 3. ելնելնէ–։ ոբդ ընծաք. 4. պէ–ելնելնէ–։ ելնելնէ–։ 5. պրաքաք. վող ինչէ–։ ինչէ–։ ինմէ–։

—, ն. մեկուսանալ. ի բաց երթալ. 2. ուեղի տալ, նուազել (ծովու)։ այբըլմաք. ելնելնէ–։ 2. (գինիդ) եփելնէ–։ ելնելնէ–։

Retombée, ո–ըթօ՚ղե, նէ. պարանոց կամարի. էնդէր պօյնաս։

Retomber, ո–ըթօ՚ղե, ն. միւսանգամ անկանել. 2. միւսանգամ խօթանալ. վերըսաին անկանել (յախտ)։ 3. անկանել. հասանել. գառնալ. ինէ–ինմ պէ–ինէ–։ 2. ինէ–ինմ խասինէնինէ–։ ընշնէ–։ ինինէ–։ ինէ–ինէ–։ 3. պէ–ինէ–։ ելնելնէ–։ (գարթ պէրինէն) պօթանանէ։

Retondre, ո–ըթօ՚ղ–ը, ն. միւսանգամ կարել (զգեստ, ուսիւրմէ ասատեաց)։ 2. ի բաց յապաւել. զատելորդ գարդան. (ըսհանըն ինչ–ելէրինէն) ինէ–ինմ ըշըմաք։ 2. լըշըմըշ պէ–էլէրէ–։ ինէ–ինմ ընծաքաք։

Retordement, ո–ըթօ–ռ–ը–մէ՚, ար. ոլորուիլ, մանուած (մետաքսի)։ (ինէ–) պէ–էնէ, պէ–էնէլնէ։

Retordre, ո–ըթօ–ռ–ը, ն. դարձեալ գելուլ. միւսանգամ պրիել։ 2. ոլորել. գալարել. մանել. (ըսլաչ պէղպէ) ինէ–ինմ պէ–էնէպ ոբնմաք։ 2. պէ–էնէ–։ խօրնէ–։

Rétorquer, ո–ետօ–ռ–է, ն. չոլել. ի գլուխ հակառակորդին. (պէրինէն խապաթաբընը) էնէպէնէ ծարէը էնէվէրնէ–։

Retors, orse, ո–ըթօռ, օռս, աֆ. կրկին ոլորեալ, մանեալ։ 2. խարամանկ. ինէ–ինմ պէ–էնէլ–։ 3. գալարեալ. հիւծապէ։

Rétorsion, ո–ետօ–ռ–իօ՚ն, նէ. չոլումն ի գլուխ հակառակորդին. (պէրինէն խապաթաբընը) էնէպէ պօլըմ ընէվէրմէ–։

Retorte, ո. Cornue.

Retouche, ո–ըթուշ, նէ. վերստին յարդարումն (հնամաշ, քանդակաց)։ (ըսէրը, օյմայը) ենէնէպէ պէ–էրմէ–։

Retoucher, ո–ըթու–շէ, ն. միւսանգամ շօշափել, հնամաշ լինել։ 2. ուղղել. ազնուացնել. վերստին յարդարել. ինէ–ինմ պօթուշմաք։ 2. պէ–էրմէ–։ պէր պահա ելնէն ինէվէրմէ–։

Retour, ո–ըթու–ռ, ար. չոլման. չոլումն. մանուած. համակորտիւն։ 2. այբէն գարձ. գալուստ։ 3. արիւսուր. փոխարէն։ 4. վերադրոյ ի հաւասարութիւն փոխանակեալ իրաց։ 5. հնացեալ ճարտարութիւն։ գարման։ 6. յետնոյ գարձումն ժառանգութեան (ի բնիկ տէրն)։ 7. անկիւն, գարձ (շինուածոյ)։ պէվը։ պօլնըլը։ 2. պէ–էնէ–։ ավնէն։ 3. պէ–ինէ–։ ռա–թա–պէ–լը։ 4. ըրաչէաչը ըռաճլամա էչէն օլան իլավ։ 5. հիւնէր. ա–ռ–իլըք։ չըրէ։ 6. պրօ–ռէն ինէ–ինմ պա–ֆ պէ–լէնման պէ–ճէ–ռէ։ 7. պէլէրը ըշէ–ռել ինա–լէ։

Être de—, գառնալ. պէ–ճէ–ռէ։

De —, մ. ի գառնալն. ի գարձին. պէ–ճէ–ռ–ը–նէ–։

Être sur son —, տակաւ նուազել. անկանել. վատթարել։ 2. մօտ ի գառնալ լինել. եղնիկ. պէ–ռ–ինէ պա–ռ–լըմաք։ 2. պէ–ճէ–ռէ օլմաք։

— de chasse, ընծիրիք, յետ որս. ավտան ուճըռ օլան ըռաճլ

ուշերյին. արդիլուին. պատհերյին. 2. միջադիրաւորութիւն. ընտրելու. ալը ֆօտո. ասֆալտոտ. 3. ախոյեան գործա։

Rétentionnaire, —եռոյնաձնեռ, ար. առ իւր պատհող (գինւոյ այլոց). (ախերին մուլըն) նանըկոտ ասֆալտայան։

Retentir, —ըռոյնդիռ, լ. ձնդաալ. հնչեալ. ևռուլեռեալ. խօսեալ։

Retentissant, ante, —ըռոյնդիռոայ, անգ, աձ. ձնդականի. հնչական. մեծաձայն. խօսուն. ևռուլեռեալ։

Retentissement, —ըռոյնդիռըմայ, ար. ձնդիւն. չաչիւն. հնչիւն. խօսիլ. ևռուլեռ. փոխըրուք։

Retentum, —եռոնդում, ար. մէկու ծածուկ կամ լուելեայն (ի մեղմել պատուիժս). 2. ձանգուածոյ. ծածուկ դիտուածութիւն. (ճեղուլը գուլայըմլիմայիլին) ևիլի հետաք. 3. փալամակ. ևիլի մըրամ։

Retenu, ue, —ըռընեռ, աձ. պզոյշ. պատուա. պիօն. ասֆընդան. փընափչի ընտեան։

Retenue, —ըռընեռ, իվ. պատուաւորութիւն. չափ. ժուժկալութիւն. համեստութիւն. 2. հանուելու. բարձուելու. 3. չաուալհաս իրաւունք պնեչյոյ. ասֆընդանլըք. օրան. իմիպոլ. 2. (պիր մըպլողան) չըֆոբլան, ալագը ալընան նեռանե. 3. ասիըն ալմայա իլ աչհեչեր։

Être en —, ձինել (աչակերտութի) արդիլական կամ ի գործ պահող. (չայիրը) մահպաա ևիսի մըփիւպոր ֆալմալ։

Retersage, —ըռեռսաժ. ար. մէկուսին բրելը կամ գործելն գայդի. պալը ևեփրաւ պիլլեմը։

Reterser, —ըռեռսաե, ն. մէկուսին բրել կամ գործել գայդի. պալը ևեփրաւ պիլլեմել։

Rétiaire, —եռիեռ, ար. առատրամատոր յանդգաւոր. պալլը մանիրաֆճը։

Réticence, —եռըֆոայն, իֆ. յառաջիւն. գեղչուիմ. փըմիմ. փիմ։

Réticulaire, —եռըֆիֆլըռ, աձ. մանդակաձիրպ. յանդգակիրպ. ֆլըռիպոլ. փոֆեռլի։

Réticulé, ée, —եռըֆիֆլը, աձ. յանդգակիրպ. մանդակաձռ. պլէռ։

Rétif, ive, —եռըֆ, իվ, աձ. հնաոռ. խեռ (իրիաար). 2. յառաջաոռ. խառապարտանող. խոյլռ (ալ). 3. ևիսափը. պալը փեռ։

Rétine, —եռին, իֆ. յանդգակիրպ պարուսակ աչայդ. ընտափոն չէպեռֆիլ։

Retirade, —ըռըֆոափ, իֆ. ևերբին պատուաւոր. պատուիչը ապաւինի. իչ մըլիերըռ։

Retiration, —ըռըֆոասիօն, իֆ. սիպք իրիկրարդ կողմանե ձերբաձիդ. ընտափանըն իմինեք ընտրափըռը պատմ։

Retiré, ée, —ըռըֆոեռ, աձ. մէկուսացեալ. 2. գերծ. պանիաալ. (փոռնէոպան) չէֆիլիլ. 3. ևիքնհա. ասֆա։

Retirement, —ըռըֆոըմայ, ար. կարիսաձուաձիւն (ղպայդ). (պինիր) չէֆիլմէոֆ, ընտիուլմաալ։

Retirer, —ըռըֆոեռ, ն. միւսանգամ քաշելել. ձգել. 2. յինքն, ի ներքս ձգել. 3. հանել. ի բաց առնուլ. ձգել. 4. առնուլ, ընդունել (հատ). 5. քաղել. յանձն ձգել. 6. ասպնջականի, մահուսաոռ, ապաւէն յինել. 7. միւսանգամ առնուլ (պատպղուածը). 8. յետս կոչել (գիտասուածի). ևիֆրաւ չէֆմէֆ. 2. փընափչի, իչէրի չէֆմէֆ. 3. չըֆոբմամֆ. ալմամֆ. չէֆմէֆ. 4. (ափչէ. ևիչինր) ալմամֆ. 5. ի—պիրինե (պի—չիչ) ևիմիրմէֆ. ֆոպանմամֆ. 6. ֆօնամֆ, ևեր վէրմէֆ. 7.

ատղոսիթիւն. մերկութիւն. նեղչիլ. փոշիանալ:

Retaille, ը֊ըթայլ, իզ. պատառ. մսան. հատուած. փշուրիլ ֆորլա:

Retailler, ը֊ըթայլէ֊ի, անգամ հատանել, յապաւել. նիւթըդ փշոտէ, պատռտոտէ:

Retaper, ը֊ըթափ, ն. գալարել գերզը խուրի. 2. նորոգել, մաքրել գիպրին. 3. վերստին խոպոպել գկերդ ծամս. 4. ի վեր կոյս առնդրել գՀերա. շուխանըն փնոտընը փըվըրմոէ. 2. շուխտայ նեղնիլնոէ, նիհդիլնոէ. 3. ֆերտաֆա առլորընը փըվըրմոէ. 4. առը նիրտինք ընտրոմոէ:

Il a été bien retapé, բաղատա խուրցաւ. փնոէ նօրոկիլնոպ:

Retard, ը֊ըթառ, առ. յապաղութիւն. յամուրդ. 2. կառնցուցիչ մարն (մարմնցուցի). ինձիփինիրմէ. ընեխնէր. 2. (առաջըն) ին֊րի֊պէն վէ պատրաստըն հիւսոէ:

Retardataire, ը֊ըթառ֊պա֊պէռ, ած. ար. եւ իզ. յապաղել (պարտապան). աշխատանեալ (գինուոր). ինձիփէն (պօրթլա, նէֆէր):

Retardation, ը֊ըթառ֊պա֊սիօն, իզ. յամրութիւն. նուազումն շարժման. հարիփիինիւռվոլտանմոտըփոլիէոն:

Retardatrice, ը֊ըթառ֊պա֊պռիս, ած. իզ. կառնցուցիչ (պօրուսիթիւն). հարիփինի ռվոլտանպըրան:

Retardement, ը֊ըթառ֊դը֊ման, ար. յապաղումն. ինձիփինիրմէ:

Retarder, ը֊ըթառ֊դէ, ն. յապաղել. յամեցուցանել. 2. արգելուլ յընթացիդ. կառնցուցանել. յետս շրջել. ինձիփինիրմէ. 2. ուշանալ գնալու օրմոէ. պառպառմոէ. ինչ ընէլնէրմէ:

— , ը. յամր ընթանալ. յետս շարժիլ. 2. անագանիլ. ինչ ինիմէ. ետուլ ինձրի֊մէ. 2. ինձիփինիրմէ:

Reteindre, ը֊ըթէնտը֊դ, ն. վերստին ներկանել. նիհրոբ պոյալոմոէ:

Retendre, ը֊ըթանտը֊դ, ն. վերստին ձգանիլ. նիհրոբ ինրմէ:

Retenir, ը֊ըթընիր, ն. գարձեալ առնուլ. վերստին պահել. 2. պահել. առ իւր պահել. 3. ի բաց հանել. նուազեցուցանել. 4. արգելուլ. առնել. չթողուլ. 5. նուաճել. ի չափս առնել. առնձառհարկել. 6. հաստատել. պինդել. կապել. 7. դրոշմել, պահել ի մտի. 8. վարձել. ի վարձս առնել. նիհրոբ ալմոէ, ետինմէ, ինչ ինէլիրմէ. 2. ապէլմոէ. նոսրմոէ. ալը գօմոէ. 3. պղտղալ ալմոէ. ընընդիմարմոէ. ետուինմէ. 4. նոսրմոէ. պրոպմոմոէ. 5. ղռալի ինմէ. 6. գռվինմէ. ընդընալմոէ. պռալմոէ. 7. գիւրինոպ առնլմոէ. 8. տիրապետ նոսրմոէ:

— **date**, առհմանել զօրն (պահանջելոյ ինչ յառաքէ). ետուկ գօմոէ:

—, ը. յդանալ (անասնոց). 2. կառնցուցանել, յառաջ գարձել (ձիոյ) զընթացս կառաց. ինձիկ գալմոէ. 2. ապրանըն իրընընը նոսրմոէ:

Se —, յ. զանգի առնուլ. կալ. 2. յարել. առնել. վտանգ լինել. 3. զանձն ի չափս առնել. 4. խոտել. ընդդէմ գառնալ. գարմոէ. 2. նոսրմոէ. իռփընմոէ. ապրընմոէ. 3. տիրապէտ ընդոմէ. 4. գործը գօմոէ. պռալը ինրմէ օրմոէ:

Retenter, ը֊ըթանդը, ն. վերստին փորձել. նիհրոբ պընդնիրմէ:

Rétention, ը֊րթանսիօն, իզ.

ատաւելի, զեւեղելի. ընդհարար կամ օրինաճաք. 2. ընդհարար էներգիա էներգիաբար, փօխադարձ։

Restituer, ռեսթիթիւէ, ն. Հաստատանել. սրսրին գարձուցանել. 2. Հաստատել. յառաջին կարգ իւր ածել. նորոգել. միատեղամ կանգնել. 3. ընդալ զթերին (ի գիրս). կատարեալ գործել. ընդհարար կամ երկար. վերջ էվերջած. 2. փավէլևիւէ. երբեմն էներկրած. էլերջի հաստատել էներկրած. 3. փոաստանամա փօլուսարած. ընդհանրանալ։

Restitution, ռեսթիթիւսիօն, ն. Հաստատութիւն. սրսրին գարձուցանելն. 2. նորոգութիւն. վերսին Հաստատութիւն. գարձ յառաջին կարգն. 3. ընդալ զթերին. ուղղելն. պարեքնել վերջ. վերջ էվերջած. 2. երեկնելով. ընդհարար. էլերջի հալնել էներկրած. 3. ընդհանրանալ. փօլուսարանալ։

Restreindre, ռեսթրէնտր, ն. պնդել, խստացուցանել (զորովայն). 2. ամփոփել. նուազեցուցանել. սահման դնել. կարճել. փակել. վերջ. 3. պէսպէս. ապալրնած. ընդհարար էներկրած։

Restrictif, ive, ռեսթրիքթիֆ, իվ, ած. սահմանադրական. չափաւորիչ. փաստ, ընդհանուր կանոն։

Restriction, ռեսթրիքսիօն, ն. սահմանադրութիւն. սահմանափակութիւն. չափ. նուազութիւն. փաստ. պնդութ։

Restringent, ռեսթրէնժան, ած, ան, ած. պնդիչ, խստացուցիչ որովայնի. փաստ. էտրն (բլոն)։

Résultant, ante, ռեզիւլթան, անթ, ած. յառաջ եւ հետեւալ էտրն էլերջի ընդհարար. միահամուռ գործութիւն (յառաջ եկեալ ի բազում գործութեանց). փօռվէրթ ֆնդնիճ։

Résultat, ռեզիւլթա, ար. արդիւնք. արգասիք. կնիքելով. հետեւանք. հանգամանք. նկատ։

Résulter, ռեզիւլթէ, ն. յառաջ գալ. ծնանել. ծագել. բխել. էլերջի ընդհարար. էզմանի. գանգաբ գլուխ։

Résumé, ռեզիւմէ, ար. Համառօտիւք երկրորդելն. կարճառօտ յոմանգակութիւն. բաղուած. հանդիսաբերն ընդհարարած. խոխմ։ **Au — կամ En —**, ած. միանգամայն ասել. համառօտիւք. վէրջ հասալ. նկատ։

Résumer, ռեզիւմէ, ն. Համառօտիւք երկրորդել. հանդիսաբերն ընդհարարած։

Résumpte, ռեզիւնթ, էթ. վերջին քննութիւն վարդապետի աստուածգիտութեան. ի մէ կահան պարբերութենէն ած խրնիճանը։

Résumpté, ռեզիւնթէ, ած. ար. կատարեալ գվերջին քննութիւն. ած խրնիճանը ընդել։

Résumption, ռեզիւնփսիօն, ն. Համառօտիւք կրկնելն. հանդիսաբերն ընդհարարած։

Résurrection, ռեզիւռէքսիօն, էթ. յարութիւն. գերեզման. պերնէ։

Retable, ռէթթապլ, ար. ճակատ խորանի եկեղեցւոյ. սիհրապ։

Rétablir, ռեթապլիր, ն. Հաստատել. նորոգել. ուղղել. յառաջին կարգ անդր ածել. փավէլևիւէ. երեկնելով. պարեքնել. էլերջի հանդիսաբերն ընդհարարած։

Rétablissement, ռեթապլիսման, ար. միանգամայն Հաստատութիւն. վերսին յարգարութիւն. նորոգութիւն.

Ressuage, ռ. ջրախաւթ, ար. քրտունեան (արմտց). (տիվար) ընդլուծ, ներկելիքին պղտորը վերջ. 2. ժ. Liquation.

Ressuer, ռ. ի բաց քրտնել (արմտց). (տիվար) ընդլուծ, ներկելիքին պղտորը վերջ.

—, ն. զատուցանել, ի բաց պարզել զդիւրահալ մետաղն ի դժուարահալից. ի ջուր եռման. խորհիլ եռիլ.

Ressui, ռ. ելուծ, ար. հանգրտոց (եղջերուաց) ի քաղաքեցուցանել զինքեանս. (ձկնկին) ինկելի ի ստորոտաց ձոր խոտոր բանալեաձաք ելնել.

Ressusciter, ռ. յարուցանել. 2. նորոգել. կենդանացուցանել. երիտասարդ. 3. ելնել.

—, ն. յառնել. արթնել.

Ressuyer, ռ. ելուծ. զատաքեցուցանել. ի ստորոտման.

—, ն. զատաքել. ի ստորոտման.

Restant, ante, ռ. մնացեալ, անք, ած. մնացեալ. մնացորդ. պաճ. պղտիկ ելան.

Restaur, ռ. պահանջումն մնացուածոյ. հավաքուցեալ իրաց. ուխտ ի ինչ մնալ կենդանի ելնել.

Restaurant, ռ. ուրախարան. խորտկարան. պանդոկի. ի ջաւան. 2. զօրացուցիչ ինչ. 3. արգանակ քաղեփ. լծփնապ. աղը պուդինանը. 2. ի ստորոտիկ ելնելոյ. 3. ելեւ էջնել կի սայս.

—, ante, ած. զօրացուցիչ. հաստատիչ. ի ստորոտիկ ելնել.

Restaurateur, trice, ռ. ուրախարէտ, ուխ, ար. եւ էն. հաստատիչ. կանգնիչ. նորոգիչ. 2. պանդոկապետ. խոհակաճառ. ի ճաշկերթ. ինկելիչին. 2. ի ստորոտիկ ելնող. ի ստորոտման ելնող. ի ստորոտիկ ելնելիչին. 2. ի ստորոտման ելնող. ի ստորոտիկ ելնելիչին.

Restauration, ռ. ելուծ, էգ. վերահին հաստատութիւն (ի հաստատութեան ցեղի). կանգնաձեւ. նորոգութիւն. ի ստորոտիկ ելնելոյ. ի ստորոտման ելնելոյ. ի ստորոտիկ ելնելիչին.

Restaurer, ռ. ելուծ, ն. հաստատել. զօրացուցանել. հիմնել. նորոգել. կանգնել. ի ստորոտիկ ելնել. ի ստորոտման ելնել. ի ստորոտիկ ելնելիչին.

Reste, ռ. եր, ար. մնացուած. մնացորդ. նշխար. աւելորդ. պաճը ելան. պաճը. արքեր.

Faire son —, դնել ի խաղս զամենայն արծաթի որ կայցէ առաջի իւր. ընծայել զինքեան օրհնեալ ի Տեառնէն ի ստորոտման օրհնեալ ձորէ.

Je lui ai donné son —, կշտամբեցի. գանեցի արարքի. լռեցուցի. ապաքարձ. պէտ ի ստորոտիկ.

Au —, ած. տակայն. այլ.

Du —, ած տակայն եւ այնպէս. ի ստորոտիկ ելնելոյ.

De —, ած. աւելի. բաւական. անդուլար. ի ջաւան. ելեւ էջնել. ի ստորոտիկ ելնելոյ.

Jouer de son —, զամենայն հնարս հնարել. ելեւ էջնել. ի ստորոտիկ.

— **de gibet**, արժանի կախաղանի. պատժաապարտ. ստորոտիկ.

Et le —, այլոյքն հանդերձ. եւ այլն. վերջ ելեւ էջնել.

Être en —, տակաւին պատասխան ունել. պահա ձորձ ելան ելնել.

Restes, ար. յն. դիակնացեալք.

Rester, ռ. ելուծ, ն. կալ. մնալ. 2. յաւելուլ. 3. ի ստորոտիկ ելնել. կալ. պատճառ. ելնել. 2. արձակ. 3. ձորձ. պատճառ.

Restituable, ռ. ելուծ, ած. վերահին հաստատելի. 2. վերահին հաստատելի. ի ստորոտիկ ելնելի.

Ց. սխտ պահել. 4. Հաղորդ լինել. 5. ունել նշմարտանա, պհաստ. երևիլ. մարդը ի-սերին չէ՛ն, պատյմոք. 2. (գործքնը, ֆախֆախին) ուշը պատյմոք. 3. զորքը պատրաստ մոք. 4. հիսախտար ելմոք. 5. պէտքին ելմոք. ի՞ոչի՝ն ե՛ն։

Resserrement, ը՞սեր-ը՞մն, ար. խցուածք. փակուածք. անդմուածք։ 2. ամփոփուածք, նահանջուածք (դրամոյ). քաֆեմա. ըքեմա. 2. (ափչէյի) ձերի չէ՛ն; ափլամա։

Resserrer, ը՞սեր-ել, ն. պնդել. պնդացնել գործել. 2. հաստատել. 3. անձուկ գործել. ամփոփել. 4. փակել արգիլել. յանձուկս արկանել. 5. պահել. փակել. 6. պնդել (գործակցին). ուբեմա. ուբեըլմոք. 2. քըսալմոք. 3. պար ելմոք. պարտաղրեմոք. 4. քաֆայըպ իչերսե պրոքմոք. պարս ածքմոք. 5. ափլամոք. 6. քաղը ելմոք։

Se —, ն. անձուկ լինել. 2. փակիլ պանձն. ամփոփիլ. 3. նուազիցյուցանել գծախս. 4. պնդել գործին. պարտաղրեմոք. ինամք ելմոք. 2. քաֆիլմոք. չերսիլոք. 3. մարքսը ապրալմոք. 4. քաղել ելմոք։

Le temps se resserre, ցրտանան օդը. հավա ածա-յօր։

Ressif, ս. Récif.

Ressort, ը՞սոռ, ար. ձգատելիանուածք. ձգատուած. 2. ձգատար. զսպանակ. 3. զօրութիւն. ժրութիւն. ազդեցութիւն. 4. հնարք. միջնորդ. 5. միճակ. առհասարակ իշխանութիւն. գործի՛ն ըհամվիլ՝ը։ 6. գործք. 7. գործիք. ձեռնարկ. 8. խել. ածած. չարք. 9. անձր. հիւթիկ. ձահիչ։

Faire —, դառնալ (մարմնոյ իրիք, կամ ճնշմամբ) յառաջին միճակ խլել. (ափըըլըփ-փան ածքա) ըհարքա գործք. իւր հալին փոծնել։

Faire jouer des ressorts, գաղտնապէս հնարս հնարել. ներքին ելոյթ խնդրել։

Juger en dernier —, գմիջոցին միճիա հատանել. ածն ափճիլ ելոք։

Ressortir, ը՞սոռթել, ն. միաձայնագամ արտարտս ելածնել. 2. յայտ յանգիսանալ, պարզաստագոյն երևիլ (իրանդայդ). 3. լինել ընդ իշխանութեան. կախեալ կալ (պիշխանութեանէ...). ըհարքա փիշարը չըփմոք. 2. իչի՝ն ելոյթ-ն՞ոք. օրինայա չըփմոք. 3. (պիրի՛նին) հիւթիկը ալ ըքնարա ելմոք. ըհալի ելմոք։

Ressortissant, ante, ը՞սոռթիան, անք, աք. անկեալ ընդ դատաստանութեան. պիր փարըչըղա ըհալի։

Ressonder, ը՞սոռնթել, ն. միաբանին մտածութեան. միաձայնագամ կցել (զօդիւ). ըհարքա խոփըլիըմոք, չըհիւչըհոք։

Ressource, ը՞սոռռա, իփ. հնարք. իլի ապաստ. ապրիւր օգնակցութեան. ապաւէն. չարք. խել. խարտըմ. ճարտար։

Un homme de —, այր յայոպակ եւ հնարագէտ. հիներխըլի. հիր չէյի չարք պատրաստ ածամ։

Faire —, հայիճայիճել հնարս (առ միաձայնագամ յառնիչդդ). (ըհարքա իսոնք ի՛լի՝ն իչի՝ն) պի՛ չարք պատրմոք։

Ressouvenir (se), ար ը՞սոռվընիս, ն. յիշել. 2. մտաբերմ յիշել. պմտաս ածել. 3. միտ խնդրել. անմոք. ֆիփրինք ի՛ըրիրմոք։ 2. ինչհոպա ի՛ըրմոք. փիսչիռնոք։ 3. զարքպինի չըքարմոք։

Ressouvenir, ը՞սոռվընիս, ար. յիշատակ. յիշաւոք. 2. մեացարդ (ածամի, յառաջդ). պիփր. անմա. 3. (ինոռնիչիփ, ապրը) ներքնաքար։

պատառ, ջախ. տր. եւ խփ. շնչարեր. շնչական. Նեղչոփ պոչիր :

Respirer, ռ-ւ-ք-ի-ր, ն. շնչել. ձգել զօդ. 2. կեալ. 3. հանգչիլ. ոգի կլանել. Նեղչոփ ուշով վիրաւոր. 2. խաղաղիլ. 3. փչի-նչոփ. ազատ ալլիլ :

—, ն. ծծել (զօդ). (ոգի) կլանել. շնչել. 2. յայտ առնել. յուզանել. 3. փափաքել. ցանկանալ. (Նեղչոփ, հիւա) ալլոտ. 2. ղեկլէ կիսիւր. կիսրնկրտիւ. 3. հառաչել կիսիւր. տրտնկրտիւ :

Resplendir, ռ-ս-պ-լ-ն-դ-ի-ր, ն. շողալ. փողփողել. փայլել. փարլաճիլ :

Resplendissant, ante, ռ-ս-պ-լ-ն-դ-ի-ս-ան, անդ, ած. փայլուն. պարպայծուն. փարլուիչ :

Resplendissement, ռ-ս-պ-լ-ն-դ-ի-ս-ման, տր. փայլիւն. շողիւն. փարլիլը :

Responsabilité, ռ-ս-պ-ո-ն-ս-ա-պ-ի-լ-ի-թէ, իւ. պատասխանատուութիւն. երաշխաւորութիւն. պահոնլչիչէ. ահոգրէլ. ուիքմէ :

Responsable, ռ-ս-պ-ո-ն-ս-ա-պ-լ, ած. պատասխանատու. երաշխաւոր. ձեվռալ վերմչէ պօրչլը. ուիքմէլ. պահոնլ :

Responsif, ive, ռ-ս-պ-ո-ն-ս-իֆ, իվ, ած. պատասխանական. ձեվռալի. հակիչ ձեվռալ :

Ressac, ռ-ը-ս-ք, տր. քաշխիւն եւ խորտակուիլն ալեաց (առ եզերք). փռլըտլորըն ծըշչ-ս-ս որ-ո-ս-լ-ս-ով ի կերն գիրնպէ :

Ressaigner, ռ-ը-ս-այ-ն-ե, ն. միւսանգամ երակ հատուցնել. ինչրոր գան ալլոտ :

—, ն. միւսանգամ արիւն հանել. ինչրոր գանոտ :

Ressaisir, միւսանգամ ի ռ-ը-ս-այ-զ-ի-ր, ն. բուռն առնել. Se —, յ. ինձ. ինչրոր ինձ կիսիւրտ :

Ressasser, ռ-ը-ս-ա-ս-ե, ն. միւսանգամ մտղել. 2. մանր քննել. կրկտել. ինչրոր կ-ս-ս-ի-ր. 2. ինծի ինչքինել կիսիւր :

Ressaut, ռ-ը-ս-ո, տր. դաշաւանդ. արտաքս կարկաչել մեան. պիոնպիրպէ. ըբծմ :

Ressauter, ռ-ը-ս-ո-ք-ե, ն. ի դաւրս կարկառել. 2. ասանուլ վերսրին. պէլորը ըբծմէ. պիոնպիրպէ օլմէ. 2. ինչրոր ռըչրոմէ :

Ressemblance, ռ-ը-ս-ա-լ-ա-ն-ս, իէ. նմանութիւն. նմանիմաութիւն. պիոնչիրըչէ. ռ-յ-ս-ա-լ-ո-ս :

Ressemblant, ante, ռ-ը-ս-ա-լ-ա-ն, անդ, ած. նմանեալ. պիոնչիր :

Ressembler, ռ-ը-ս-ա-յ-լ-ե, ն. նմանել. հանմանաւ լինել. պիոնչիրմէ :

Ressemelage, ռ-ը-ս-ը-ս-լ-ա-ժ, տր. նորոգութիւն ներքանի (կօշկաց). (ևիպէնին) ալլի պիոնչիրմէլ կիսիւրտ :

Ressemeler, ռ-ը-ս-ը-լ-ե, ն. նորոգել զներքանս (կօշկաց, գանկապանաց). (ևիպէնին, լըբոնըն) ալլիրնը, ինչրոպնըը կիսիւրտ :

Ressemer, ռ-ը-ս-ե-մ, ն. վերսրին սերմանել. ինչրոր (ինձ-ո-ս) կիսիւրտ :

Ressenti, ie, ռ-ը-ս-ա-ն-թ, ած. քաշեալ (ձիղք ի նկարս) պիոնչիր. ինչ պիոնչիր :

Ressentiment, ռ-ը-ս-ա-ն-թ-ման, տր. ծնացորգ (հիւանդութիւնեան, ցաւոց). 2. տխրութիւն. վրէժ. չարայուշութիւն. ցաւուիլ. (խոռիչէ, ուշրը) գոնըը. կիսիր. 2. ինչ. ծօ. պէրէչ. ծօ :

Ressentir, ռ-ը-ս-ա-ն-թ-ի-ր, ն. զգալ. կրել. զիտրմ առնուլ. գաղմէ. չիրիպէ. պիոնչիրմէ. հիւա կիսիւրտ :

Se —, յ. զգալ զինացորգս ախտին. 2. յետոյ խնամալ, կրել (զինեան, զօգուտն).

Résolutoire, ը-խզե-ի-ա-ա, ած. ար. եւ էթ. լու-ծիչ, քակիչ (դատաց). (լատ.) solutivus. հոմանիշ:

Résolvant, ante, ը-խզի-վող, ող, ած. լուծիչ (դեղ). ը-ծ-ի-ա-ճիւ (լատ.):

Résonnance, ը-խզնա-ն, էն. հնչիւն. ձայն. արձագանգ. ը-ծ-ն. ա-ւ-ի ա-ա:

Résonnant, ante, ը-խզնա-ող, ող, ած. հնչական. ը-ծ-ի-ր. ը-ծ-ի-ր-ի-ա-ճիւ:

Résonnement, ը-խզն-ը-մ-ի, ար. արձագանգք. հնչիւն. ա-ւ. ը-ծ-ի-ն. ա-ւ:

Résonner, ը-խզն-ի-ր, լ. հնչել. լծնդալ. ը-ծ-ի-ւ-ի. յ-ը-ր-ա-ն-ի-ա ը-ը-ա-ր-մ-ի:

Résorption, ը-խզ-ի-ծ-ո-յ, էն. վերաբերն ծծելն. 2. մի-ա-նգամ ընդան հիւծ-ող մեծ-ր-ի-ը-ց ի մարմնի. ը-ի-ծ-ր-ա-ր ա-մ-ն. 2. պէր ը-ե-ր-ա պէ-ր-ի-ծ-ի-ն ը-ա-ր-ի-ա-ր-ա-ն ը-ի-ծ-ր-ա-ր պ-ե-ա-ը-ի-ա-ր-ի-ա-ն ը-ը-ա-ն:

Résoudre, ը-խզ-ա-ծ-ը, ն. լուծանել. հալել. 2. դարձուցանել, ընդել (ի մոխիր). 3. փոքացնել, անհետ առնել (զայրուցն). 4. լուծանել. մեկնել. 5. ընդել, եղծանել (զդաշինս). 6. որոշել. ասկ-ա-ն-ի-ա-ն-ի-ա-ն-ի

Résignation, ـէզիկնասիօն, նդ. Հրաժարումն (ի պաշտաւնեէ ...). ատանդելն (զկնիք իրաւանցն). 2. միաբանութիւն ընդ Աստուծոյ. Հպատակութիւն կամացն Աստուծոյ. ներք. (տէր մեռցի ...) ֆէրտոլտի ինչիե. խոնարհ. 3. ընկճիլ. ընկենուլ. չինչ։

Résigner, ـէզիկնե, ն. Հրաժարել (ի պաշտաւնեէ ...). ծածկել զանձն. 2. ատանդել. յանձն առնել. ներք եհնէ. խոնարհը վերջէ. պալֆատնը տրտմեցաւ. 3. ընկենուլ եհնէ։

Se —, յ. ապաստել, ապաւինանն առնել զանձն Աստուծ. Հպատակել (կամացն Աստուծոյ). փափագիլ Աքլոհա ընկենի եհնէ. բոպէ օլմազ։

Résiliation, ـէզիլիասիօն, նդ. **Résiliement**, ـէզիլիման, ար. Ջնջումն. խափանումն. դադ, պոլիսալ եհնէ։

Résilier, ـէզիլիե, ն. Ջնջել, եղծանել (զդաշինս). դադ, պոլիսալ եհնէ. պօչմազ։

Résilîment, ար. **Résiliement**.

Résille, ـէզիյ, նդ. ծամանակալ ցանցակերպ. ծածկոյթ մազ պոչը։

Résine, ـէզին, նդ. ռետին. չամ ագիշը. բէչինա։

Résineux, euse, ـէզինէօ, էօզ, ած. ռետնային. ռետնական. չամ ագիշլը. բէչինալը։

Résipiscence, ـէզիբիսանս, նդ. զգաստութիւն. ապաշաւանք. ագիլը պոչընա ինչիե. ընկլոխ։

Résistance, ـէզիսթանս, նդ. կարծրութիւն. պնդութիւն. 2. ընդդիմակացութիւն. պաշտպանութիւն անձին. 3. ընդդէմդարձութիւն. Հակառակութիւն. 4. արգել. կրճին. ագրնիե. եհրնէ. 2. գործը գօմա. փնչէ գօրնամա. 3. ընդդինէն. ծածկինէն. 4. քնիել. մռնչ։

Résister, ـէզիսթե, ն. ընդդէմ գառնալ. Հակառակել. պդեմ առնել. 2. Հանդուրժել. տանիլ. տակալ. գործը գօմաք. գործը գործմաք. 3. ընկճուիլ եհնէ. պայանմաք։

Résolu, ue, ـէզօլիւ, ած. ատՀմանեալ. Հաստատեալ. 2. լուծեալ. քակեալ. փարատեալ. 3. իրաՀամարձակ. դիմադրաւ. յանդուգն. գործ վերջնել. 2. երկիլ. ընկողնի. պողբմբել. 3. ճեռքնիէ. ինչնէն. փոխնոխ։

Résoluble, ـէզօլիւպլը, ած. լուծանելի. գիւրալոյծ. Հալածանելի. մռնաը գնացիր։

Résolûment, ـէզօլիւման, ած. Հաստատութեամբ. ապաքէն ցապաք. 2. Համարձակ. աներկիւղ. գործ ընկնէն ընչ. եւ եղկեն. 3. ճեռքնիէ. գործնաք։

Résolutif, ive, ـէզօլիւթիֆ, իվ, ած. լուծիչ, զնըստուցիչ, փարատիչ (գեղ). երիսքնէ, ռեօֆնէ, կնոգրէնէ (իլաճ)։

Résolution, ـէզօլիւսիօն, նդ. լուծումն. Հալումն. 2. լուծումն, քակումն (դաշանդ). 3. լուծումն. արդիւնն. 4. իջանելն, զնուանելն (այսմանե). 5. Հաստատութիւն մտաց. դիտաւորութիւն. յառաջադրութիւն. 6. քաջութիւն. Հաստատութիւն. գիմադրաւութիւն. ռեօֆնէլնէ. երիսնէ. 2. իջիել. պօչմա. 3. ընօչնէ. Հալ. գործ վերջնէ. 4. (գոպորնընէ) կնոգնէ. 5. գործդիֆնէ. ծէչէլ. 6. ճեռքնէ. գովնէլիւ. փնոխնոխլըք։

Un homme de —, այր գիմադրաւ. այր Հաստատուն ի գործս. գործդնօ գովնէ պոռնա։

ֆնջաւմն, քակուածք (գաշտանց). խոշոր. նեխ։

Rescisoire, ֊ական֊, ած. պէսական նիւթի գատի (յետ չինջեցեալ գաշտանց). փոխանակ պոչ ծագումի։

Rescription, ֊ական֊ութիւն, եր. հրամանաւ առանձին չափ ինչ գրամոց. հաւնիք փոխադրութիւն։

Rescrit, ֊ական֊, ած. պատասխանի կամ լուծումն խնդրոց (առեալ ի կայսերաց, ի քահանայապետաց). խոչընդի հիմանալ. (փոփոխութիւնն վերինն) ֆերման։

Réseau, ֊ական, ած. փոքրիկ առևտուր. ցանց. 2. գործած հիւսուածն. փնջիւր. 3. ծուղակ ինչ։

Réséda, ֊ական, ած. ազգ ինչ առտնկի. տակ. բնական։

Réservation, ֊ական֊ութիւն, եր. իրաւունք պահելոյ քահանայապետի տալոյ զհատս եկեղեցւոյ. 2. առձին պահել իրաւունք. փոխանակ պոչը ընծայելոյ ընծային տարեկան. 3. փոխանակ պոչը ընծայելոյ ընծային տարեկան. 4. ֆրանկ. ֆրանսերէն։

Réserve, ֊ական֊, եր. պահուածն. առձին պահել իրաւունք. պայմանն. 2. պահուստ. զօրամարտական պահեստն. 3. զգաստութիւն. զգուշութիւն. առձնապահութիւն. 4. արգելոցք երեսից պահեստ բնաւորեալն. փոխանակ պոչի. ընդդէմ. ետոյ. 2. ածելը ածիլ. բերան. 3. ածելնոտ. խմիչքոց. 4. ածել ածիլնէ ածելը ալ իւրէ։

À la — de..., ի քաց առեալ. պահեստ. առանց. քաց ի. ճառագ. ընդդէմ։

Sans —, առանց ինչ պահելոյ. անխորհ. անխնայ. առհասարակ. ոչ ընդ ածելոյ. խոհեմաբարոյ։

En —, արդեն. մեկուսի. ի պահեստի. ածելը. ածել։

Réservé, ée, ֊ական֊ վիճակ. զգոյշ. առձնապահ. զգաստ. ածելնոտ. փնջիւրեան։

Réserver, ֊ական֊վիլ, ն. պահել (առձին). 2. ի դիպաց ինչ ժամ ձգել. (փոխանակ ածելոտի. 2. հնանոթոց վերնոյ պրոտիմոյ։

Se —, յ. պահել առձին. 2. սպասել. փոխանակ ածելոտի. 3. գիշերանոց։

Réservoir, ֊ական֊ատ, ած. աւազան. ձկնատեղանք. 2. ժողովարան. ընդառնապան. ատ ամպը. պատրաստ։ 3. պիրիտինի նիւթ։

Résidant, ante, ֊ական, անդ, ած. բնակօղ. բնակիմ. ներքինի կին։

Résidence, ֊ական֊, եր. բնակութիւն. կայանք. աթոռ. 2. կալն ձիոյն (յիւրում տեղւոջ). 3. պատուաբնակութիւն. 4. մրուր. ճեփառն. էֆոմէրն. փո՛խ ընծին. 2. նիւթ պատուհասի. ոչ ածելոտ. 3. բնակութիւն ատենոյ, պատրաստ. 3. բնակութ՛ ատ նիւթ ածելնոտ եւ ընդեղէնի. 4. ընծին։

Résident, ֊ական, ած. պատուիրակ. դեսպան երբեմն ատենի ածելոտ. բնակութ՛ ածելոտ եղեալ։

Résider, ֊ական, ն. առնել օթևանս. բնակիլ. նըստուիլ. հանգչիլ. կալ. 2. կալ ձիոյ (յիւրում տեղւոջ). ատին, ճիփիմ օլմագ. պատրաստ. օլմագ. 2. (փոխանակ խնդրելոյ) օշնարմագ, պատրաստ։

Résidu, ֊ական֊, ած. ձիացորդ. 2. մրուր. գոլան. արնըգ. 2. ընծին։

Résignant, ֊ական, անդ, ած. հրաժարօղ (ի պաշտաւնեէ իմն). գործակ. խոնիճա ածելոտ։

Résignataire, ֊ական֊ածել, ած. յանձնարեալ հրաժարողի. որ ձեռնէ ի պաշտօն հրաժարողի. խոնիճա ածելոտ իւրինք ինչ։

Répugnant, ante, ՟ռեփ՟ն՟ն՟ան, ն՟ն, ան. Հակառակ. ընդդիմանալ. ը՟ղ՟ա՟ռ. ֆոբ՟ը։

Répugner, ՟ռեփ՟ն՟իլ, ն. Հակառակ ելլանել. 2. դժկամ՟ակ լ՟ինել. ատել. խորշել. 3. գարշելի, ատելի լ՟ինել. ֆոբ՟ը լ՟ինել. ը՟ղ՟ա՟ռ օ՟ղ՟ք. 3. ի՟ն՟ի՟ն՟ք՟ե. ի՟ն՟ի՟ն՟ը՟ն՟ա՟ռ օ՟ղ՟ք. 3. ն՟ա՟մ՟ո՟ւ՟ա՟լ, ն՟ա՟մ՟օ՟ւ օ՟ղ՟ք։

Répulluler, ՟ռեփ՟ը՟լ՟ը՟լ, ն. բա՟զ՟մ՟ա՟ն՟ալ. մի՟ա՟ն՟գ՟ա՟մ բա՟ւ՟ա՟ն՟ել. ը՟ղ՟ը՟մ՟ք. ի՟ն՟ֆ՟ո՟ր՟ք ՟գ՟ի՟ն՟ք՟ե։

Répulsif, ive, ՟ռեփ՟ը՟լ՟ի՟ֆ, ի՟վ, ՟ն. վա՟ն՟ի՟չ (զ՟օ՟ր՟ա՟ն՟ի՟ւն). (ֆ՟ա՟ՀՎ՟ի՟ն) բ՟ա՟ռ՝։

Répulsion, ՟ռեփ՟ը՟լ՟ը՟օ՟ն, ի՟ն. վա՟ն՟ի՟չ զ՟օ՟ր՟ա՟ն՟ի՟ւն. վա՟ն՟ա՟ւ՟մ՝. ի՟ն՟ի՟ն ի՟ն՟ֆ՟ո՟ր՟ք ՟ր՟ե՟ռ՟ո՟ւ։

Réputation, ՟ռեփ՟ո՟ւ՟ա՟ը՟օ՟ն, ի՟ն. Համար. ա՟ն՟ո՟ւ՟ն (բ՟ա՟ր՟ի). Համբա՟ւ. մե՟ծ՟ա՟ր՟ո՟ւ կ՟ա՟ր՟ծ՟ի՟ք. ն՟ա՛. ե՟ւ ա՟ռ՝. ը՟ղ՟ե՟ա՟ր՟ի՟ւ։

Réputer, ՟ռեփ՟ո՟ւ՟ե, ն. Համարել. կ՟ա՟ր՟ծ՟ել. ա՟ռ (յ՟ի՟մ՟ա՟ր) ու՟նել. ա՟ն՟ո՟ւ՟ն ի՟ն՟ք՟ն՟ա՟ռ՝. ֆ՟ը՟յ՟ա՟ռ ի՟ն՟ի՟ն՟ք՟ն՟ա՟ռ՝։

Requérable, ՟ռե՟ք՟ե՟ո՟ւ՟լ՟ը՟ա՟ն, ն՟ա՛. (Հա՟ա) ի՟ն՟ք՟ն՟ի՟ն ի՟ն՟ն՟դ՟ր՟ե՟լ՟ի. ա՟ն՟ձ՟ա՟մ՟բ ա՟ռ՝ն՟ել. պ՟ե՟տ՟ք՟ե ի՟ն՟ի՟ն՟ք՟ն՟ե՟լ՟ի՟ք՟ն՟ե՟ր՝. ա՟ն՟ը՟ղ՟ա՟ր՟ի՟ն ա՟ը՟ղ՟ա՟ր՟ի՟ն՟ք՟ն՟ե՟ր՝։

Requérant, ՟ռե՟ք՟ե՟ո՟ւ՟, ա՟ր՝. պ՟ա՟հ՟ան՟ջ՟ո՟ղ ի՟ն՟ք՟ն՟ի՟ն ի՟ն՟ն՟դ՟ր՟ո՟ղ՝. ը՟ղ՟ե՟ա՟ր՟ի՟ն՟ք՟ն՟ե՟ր՝։

Requérir, ՟ռե՟ք՟ե՟ր՟ե՟, ն. ա՟ղ՟ա՟չ՟ե՟լ. ի՟ն՟դ՟ր՟ել. պ՟ա՟հ՟ան՟ջ՟ել (ի՟ն՟ք՟ն՟ի՟ն՟ի՟ն). ի՟ն՟ը՟ղ՟ա՟ր՟ի՟ն՟ք՟ն՟ե՟ր՝։

Requête, ՟ռե՟ք՟ե՟ր՝, ե՟ր՝. ա՟ղ՟ե՟ր՟ա՟գ՟ի՟ր՝. զ՟ի՟ր ա՟պ՟ա՟ւ՟ա՟ն՟ա՟ց՝։ 2. ի՟ն՟դ՟ր՟ա՟ն՟ք՝. ա՟ղ՟ա՟չ՟ա՟ն՟ք՝. ա՟ր՟ը՟լ՟ե՟ա՟ն՝. ա՟ր՟ը՟լ՟ի՟ւ՝։ 2. բ՟ե՟ռ՝։

Maître des requêtes, վ՟ե՟ր՟ա՟կ՟ա՟ց՟ո՟ւ զ՟ո՟ր՟ց՝ պ՟ա՟ղ՟ա՟տ՟ա՟ն՟ա՟ց՝. ա՟ր՟ը՟ա՟ն՟ո՟ւ՟ն՝. ն՟ա՟ւ՟ա՟ր՟ք՝։

Requête, ՟ռե՟ք՟ե՟ր՝, ա՟ր՝. ձ՟ա՟ն՝ ի՟ն՟ա՟ւ կ՟ո՟ւ՟ղ՟ե՟լ զ՟պ՟ա՟տ՟ա՟կ՟ա՟ն՝. ա՟լ ե՟ւ օ՟ֆ՟ե՟ր՟ե՟լ՟ո՟ւ՟ն ի՟ն՟ք՟ն՟ա՟ն՝։

Requêter, ՟ռե՟ք՟ե՟ր՝, ն. վ՟ե՟ր՟ա՟բ՟ե՟ր՟ե՟լ. ի՟ն՟ա՟ր՟ա՟զ՟ո՟ւ՟մ՝. ի՟ն՟ա՟ն՟ձ՟ա՟մ՟բ ի՟ն՟դ՟ր՟ել զ՟ի՟ն՟ա՟ն (ղ՟ե՟ր՟ի՟ւ՝). ի՟ն՟ե՟ր՟ա՟ր՝ ի՟ն՟ի՟ն՝ ֆ՟ո՟ր՟ա՟ն՝։

Requiem, ՟ռե՟ք՟ի՟ե՟մ՝, ա՟ր՝. պ՟ա՟տ՟ա՟ր՟ա՟գ՝ ա՟ն՟ո՟ւ՟ն՝ ի՟ն՟ա՟ն՝ ա՟ղ՟ո՟ւ՟ն՝. ֆ՟ե՟ր՟ն՟ա՟ռ՟ք՟ե ի՟ն՟ի՟ն՝ ե՟ւ ե՟ւ՟ե՟ր՟ո՟ք՝ օ՟ր՟ն՝ ֆ՟ո՟ր՟ա՟ն՝։

Requin, ՟ռե՟ք՟ի՟ն՝, ա՟ր՝. շ՟ա՟ն՟ա՟ձ՟ո՟ւ՟կ՝. ե՟ր՟օ՟ք՟ե՟ր՝ պ՟ա՟ւ՟ե՟ն՟ը՟ն՝. ը՟ն՟ի՟ն՟ա՟ւ՟ե՟ր՟ի՟ն՝ ա՟ա՟ն՟ձ՟ի՟ն՝։

Requinquer (se), ս՟ը ՟ռե՟ք՟ե՟ն՟ք՟ե՝, յ՝. պ՟ճ՟ն՟ել. զ՟ո՟ր՟ա՟ց՟ն՟ել եւ պ՟ա՟ճ՟ա՟ռ՟ա՟ն՟ել զ՟ի՟ն՟ք՟ն՟ի՟ն՝. ի՟ն՟ք՟ե՟ր՟ն՟ի՟ն՝ ֆ՟ո՟ւ՟ն՟ա՟հ՟ո՟ւ՟ֆ՝. ի՟ն՟ք՟ե՟ա՟ր ի՟ն՟ք՟ե՟ը՟ն՟ք՟ե՟ր՟ո՟ւ՟մ՝։

Requint, ՟ռե՟ք՟ե՟ն՝, ա՟ր՝. հ՟ի՟ն՟գ՟ե՟ր՟ո՟ր՟դ՝ մ՟ա՟ս՝ հ՟ի՟ն՟գ՟ե՟ր՟ո՟ր՟դ բ՟ա՟ժ՟ի՟ն՟ի՟ն՝. պ՟ե՟ւ՟ի՟ն՟ի՟ն՝ հ՟ե՟ւ՟ն՟ի՟ն՝ պ՟ե՟ւ՟ի՟ն՟ե՟ի՟ն ֆ՟ա՟յ՟ը՝։

Réquisition, ՟ռե՟ք՟ի՟ւ՟ի՟զ՟ի՟ն՝, ի՟ն՝. պ՟ա՟հ՟ան՟ջ՟ի՟ն՝ ը՟ղ՟ե՟ա՟ր՟ի՟ւ՝. 2. հ՟ա՟յ՟ց՟ա՟ռ՟ա՟ծ՝. ի՟ն՟դ՟ր՟ա՟ն՟ք՝։ 3. կ՟ո՟ւ՟մ՝, յ՟ո՟ր՟դ՟ո՟ր՟ա՟ն՟ի՟ւ՝ ի՟ն՟ք՟ն՟ա՟ի՟ն՟ա՟ւ՟ո՟ր՟ո՟ւ՟մ՝. ի՟ն՟ա՟ն՟ձ՟ն՟ա՟ւ՟ո՟ր՟ո՟ւ՟մ՝. 2. ի՟ն՟ի՟ն՟ք՟ե՟ն՟ի՟ն՝։ 3. ա՟ա՟ֆ՟ե՟ր՟ ի՟ա՟ղ՟ե՟ա՟յ՟ա՟ ֆ՟ա՟վ՟ո՟ր՟ ի՟ն՟ի՟ն՝։

Réquisitionnaire, ՟ռե՟ք՟ի՟ւ՟ի՟զ՟ի՟ն՟ե՟ր՝, ա՟ր՝. կ՟ո՟ւ՟մ՟ա՟լ՟ը ի՟ն՟ք՟ն՟ի՟ն՝. ն՟ո՟ր՟ի՟կ ի՟ն՟ք՟ն՟ա՟ի՟ն՟ա՟ւ՟ո՟ր՟ո՟ւ՟մ՝. ա՟ա՟ֆ՟ե՟ր՟ ի՟ա՟ղ՟ե՟ա՟յ՟ա՟ ֆ՟ա՟վ՟ո՟ր՟ ի՟ն՟ի՟ն՝։

Requisitoire, ՟ռե՟ք՟ի՟ւ՟ի՟զ՟ի՟ա՟ր՝, ա՟ր՝. գ՟ր՟ա՟ւ՟ո՟ր պ՟ա՟հ՟ան՟ջ՟ա՟կ՟ա՟ւ՟ո՟ր ի՟ն՟ք՟ն՟ի՟ն՝. գ՟ի՟ր դ՟ա՟տ՟ա՟ւ՟ո՟ր՟ա՟կ՟ա՟ն՟ո՟ւ՟թ՟ի՟ւ՟ն՝. ի՟ն՟ա՟ն՟ձ՟ն՟ա՟ւ՟ո՟ր՟ո՟ւ՟մ՝. ի՟ն՟ի՟ն՟ք՟ն՟ե՟ր՝. ի՟ն՟ա՟ր՟ե՟ր՟ե՟ն՟ ա՟ն՟ձ՟ն՟ա՟ւ՟ո՟ր՟ո՟ւ՟մ՝։

Réscif, ՟ռ՝. Récif.

Rescindant, ՟ռե՟ս՟ի՟ն՟դ՟ա՟ն՝, ա՟ր՝. ա՟ղ՟ա՟չ՟ա՟ն՟ք՝ վ՟ա՟ն՝ զ՟դ՟ա՟շ՟ի՟ն՟ն՟ ք՟ա՟կ՟ե՟լ՟ո՟ւ կ՟ա՛մ՝ չ՟ք՟ե՟լ՟ո՟ւ՝. ի՟ն՟ի՟ն՟ք՟ն՟ե՟ր՝։

Rescinder, ՟ռե՟ս՟ի՟ն՟դ՟ե՟, ն. չ՟ք՟ն՟ե՟լ՝. ք՟ա՟կ՟ե՟լ (զ՟դ՟ա՟շ՟ի՟ն՟ն՟). ի՟ն՟ի՟ն՟ի՟ն՝. ն՟ե՟ռ՟ ի՟ն՟ի՟ն՟ք՟ն՟ե՟ր՝։

Rescision, ՟ռե՟ս՟ի՟զ՟ի՟ն՝, ի՟ն՝.

ապրանքից, անարդելից. դա-
տապարտուիծ իւն. 2. ատգիւա-
ելագրանք. բէ՛տրէ ին-ֆոտ-
տրէ. ճիհիանանքիւլէ. 2. այըգ-
լամա. ֆընամա:

Reprochable, ռ-ըֆ-օլա-
ալը, էէ. գրատելի. եղեր-
բելի. 2. մերժելի, երկրպագա-
կան (վկայ). պէտ օլա-անամաֆ.
ֆընանամաֆ. 2. բէտրտ օլա-
նա-ը, չէ-պհիլէ (չհհատ):

Reproche, ռ-ըֆ-օչ, ար.
կշտամբանք. եղբարանք. ըստ-
գիւա. հոպչէր. ոխիկ. ֆընամա:

Reproches, ար. յտ. պատ-
ճառք մերժելոյ գվկայս. (լա-
հատրաբըն բէտրտ էչին) էպէտչ
օլա-անան ոէպէպչէր:

Reprocher, ռ-ըֆ-օչէ, ն.
կշտամբել. ըստգտանել.
դրատել. իծչնամանել. հո-
պչէր վէրմէտ. ֆընամաֆ. այըգ-
լամաֆ. խօրչամաֆ:

— **des témoins**, մերժել
գվկայս պատճառօք. խոպան
էչէ չհհատրչէրէ բէտրտ կրմէտ:

Reproducteur, trice, ռ-ը-
ֆ-օպ-էդէօռ, դ-է, ած.
վերստին յառաջածու. միա-
նոգամ բուսուցիչ. ռնէրտ
հատչ կտրմէ:

Reproductibilité, ռ-ըֆ-օ-
պ-էդէոպէչէդ, էէ. հնա-
րաւորութիւն միանոգամ
յառաջածութեան. ռնէրտ
հատչը կրչէ ֆոպչէչէռմէ:

Reproductible, ռ-ըֆ-օ-
պ-էդէոչը, ած. միանոգամ
բուսանելի. վերստին յա-
ռաջ բերելի. ռնէրտ հատչ
օլա-նատ:

Reproduction, ռ-ըֆ-օ-
պ-ֆոէօղ, էէ. վերստին յա-
ռաջածութիւն, ծնունդ. նո-
րոգ բուսուածք. էէնէրֆէն հատչ
օլմա. ռնէրտ հատատ-չ կրչէ:

Reproduire, ռ-ըֆ-օպ-էռ,
ն. միանոգամ բուսուցա-
նել. վերստին յառաջ բե-
րել. 2. միանոգամ յանդի-
սանս կայուցանել. գարձեալ
իրմէջ բերել. ռնէրտ հատչ էէնէ-
պէն հատչ կրմէտ. 2. ռնէրտ
օրնատա կրմէտ:

Repromettre, ռ-ըֆ-օմէ-
պռ-ըչ, ն. միատանգամ խոս-
տանալ. ռնէրտ պէտ չէրմէտ:

Reprouver, ռ-ըֆ-ա-վէ, ն.
միատանգամ ցուցանել. ռնէ-
րտ էատրտ կրմէտ:

Réprouver, ռ-էֆ-ա-վէ, ն.
մերժել. անգտանել. 2. ան-
արդել (Աստուծոյ) գպատա-
պարտութիւս. գատապարտել.
բէտրտ կրմէտ. 2. բէ՛պէտ ին-
ֆոպպէրտ կրմէտ. ճիհիանանքիւ
ռնէֆպէրտ կրմէտ:

Reps, ռ-էֆօ, ար. կերպաս
ինչ միատտաքոտոյ. բէֆօ
ֆա-մաչը:

Reptile, ռ-էֆ-պէլ, ած.
սողուն. զեռուն. ոէպէրէանք-
բէտ յէպէն (հոյչեն). պոպոկ.
հատրչէր:

République, ռ-էֆէ-պլիֆ,
էէ. քանկերհաչտուծիւն. հա-
ատրապետութիւն. 2. ոէ-
բուծիւն. պետութիւն. ճէ-մ-
հէ-ը. 2. պէվլէֆ:

La — des lettres, գրագէտք
համօրէն. ճէհ օֆ-ա-ռ-լար:

Répudiation, ռ-էֆէ-պէա-
ոէօղ, էէ. ապահարպան.
կնահանութիւն. ֆոբըընը
պօչա:

Répudier, ռ-էֆէ-պէ, ն.
արձակել, հանել գկին. 2.
մերժել. 3. հրաժարիլ. ֆոբը-
բընը պօչա-մաֆ. 2. բէտրտ կրմէտ.
3. իռէհ-մէտ. ինչ չէ-էլմէ՞

Répugnance, ռ-էֆէ-յէ-ռէ,
էէ. հակառակութիւն. ատե-
լութիւն. գժկամակութիւն.
չըտրըմ. յէօռէ-լոէ-չէ-ֆ:

ֆիւն. օրինակ. 6. տեսիլ, հանդէս (զուսանական խաղուց). 4. բաւարան, դադաղ (յեկեղեցւոյ). 5. շքեղ երեւոյթ. պերճ տեսիլ. 6. յայտարարութիւն տհաճութեան. Խոչդիւ՛ տալ ինձ՝ որ ինձ. 2. սարբել. խոավեր. Խօրհիւ. 3. Խիլալ. 4. սրբելոյ ձեռնաշէ. 5. խնձոն. ինձ՝ որ ինձ. 6. խօշտանգանքէ. էիներ:

— nationale, ժողով ազգային պատգամաւորաց. ինձ՝ որ ինձ. պատուիրեալ ներկայացուցիչ:

Représenter, ներքինել՝ ինձ, ն. վերաբեր յանդիման կացուցանել. 2. երեւեցուցանել, բերել յանձին զկերպարանս... 3. խաղալ. կատարել. յանդիման կացուցանել (տեսիլս խաղուց). 4. ունել զտեղի ուրուք. 5. ցուցանել. ընծայեցուցանել. դնել յանդիման. 6. յիշեցուցանել. Խիւրոր հոգալ. ինձ՝ որ ինձ. 2. պահպանիլ. (պերճանիլ...) սարբինել ինձ՝ որ ինձ. Իրաւունք օրինաց. 3. (ինձ՝ որ ինձ օրհասս) օրհասել. 4. պերճանիլ էերէյն խոսիլ. վարձել ինձ՝ որ ինձ. 5. ինձ՝ որ ինձ. էշխար ինձ՝ որ ինձ. 6. անպերճել:

Se —, ն. զմոռաս ածել. նկարել ի մոմ. յիշել. պատճառիլ. խորհրդոս ինձ՝ որ ինձ. անմոռ:

—, ն. կեալ աւագօրէն կամ քան արժանաւոր. կալ պերճաշուքութեամբ. խոբեալն պարծիլ ինձ՝ որ ինձ. վարարքի իւր պարծել:

Répressif, ive, ներքինական, իվ, ած. ճնշիչ. կարճիչ. արգելիչ. պատիժբաշխ. ինձ՝ որ ինձ:

Répression, ներքինութի, էի. ճնշումն. կարճումն. ինձ՝ որ ինձ. պատիժբաշխ:

Réprimable, ներքինալի, ած. խափանելի. ինձ՝ որ ինձ:

Réprimande, ներքինութի, էի. կշտամբութիւն. խոչդիւ:

Réprimander, ներքինել՝ ինձ, ն. կշտամբել. խոչդիւ վերինէ. ապարտաղ:

Réprimant, ante, ներքինիչ, ածի, ած. արգելիչ. ճնշող. պատիժբաշխ. ինձ՝ որ ինձ:

Réprimer, ներքինել, ն. նուաճել. սանձահարել. կարճել. արգելուլ. չարդի ինձ՝ որ ինձ. պատիժբաշխ:

Repris, ise, ներքինի, էի, ած. վերստին առեալ. 2. միւսանգամ անկեալ. 3. առգրաւեալ. պատժեալ. անուանարկ. խիւրոր ալ ինձ՝ որ ինձ. 2. խիւրոր տալ. 3. խիւրոր օրհասս. ճեղ ալ ինձ. ապը պարտինէ:

Reprise, ներքինութի. միսանգամ սկսուած. նորոգումն. երկրորդումն. 2. միսանգամ առնուլն. 3. կրկնուած երգոց ի կատարածի տան. 4. նշան կրկնելոց (երեսաչուխեան). 5. չեստ առեալ աւար. 6. քարտէզք միսանգամ առեալք ի խաղոս. 7. վարձք հետելութեան. 8. փոքրիկ խումբ հետելոց. 9. կարկատուն. խիւրոր պալտոս. էնդիմի. խիւրոր՝ ոս. 2. խիւրոր ալ. 3. նոսրարել. ղեկի պալտ. 4. (մասնիկիւ) խիւրոր՝ ոս նիշանը. 5. յիւր ալեհոյ խասս. 6. ոսոն էնդիմ խիւրոր ալ՝ ոս ինձ՝ որ ինձ. 7. պնդիկիւ ոսրուն. 8. սիւնոյ ղեկալ. 9. ոսկի. խոսոն:

A plusieurs reprises, իբաղում նուագս. բազում անգամ. ոչ ինձ՝ որ ինձ. չէ ինչ:

Réprobateur, trice, ներքոսոպեօ, ոսոն, ած. մերժիչ. դատապարտիչ. իւրոր խոչդի:

Réprobation, ներքոսոպեօ, էի. մերժումն դատա-

յինաւ. 4. պարզել. յառաջել. ո՞յառմաք. 2. խոհմաք. պատրմաք. ելմաք. 3. պատրմաք. (պէր ինչրէ) պայանմաք. 4. պատրաստմաք. առնի ելմաք։

Se —, 3. դադարել. հանդչիլ. հանդարտիլ. յաճախել. 2. յինաւ (յոք). վստահ լինել. փնոյթ. բահոլիանմաք. ինոյթ. 3. (պէրի-ինէ)ին-վինոյթ։

À tête reposée, հանդարտ մտօք. հատուն խորհրդով. բահոլի պատշ ըլա. պէրիա-ին-ինէրէ։

Reposoir, ո՞ր-ի-ա-ա, ա՞ր. Սեղան դադարման (ի ճամփի). (հոպատրա) արամ նո՛հի շէրէի։

Repoussant, ante, ո՞ր-ա-ան, անը, ա՞ն. գարշելացուցիչ. պատրաստացուցիչ. էյրինոթիւնի. ինինինոյթ։

Repoussement, ո՞ր-ո՞ր-ման, ա՞ր. յետս հարուածի կամ բախումի (հրացանի). (ինոյթ) ներէ ինէմէ։

Repousser, ո՞ր-ա, ն. մղել յետս. վանել. ներէ իմնոյթ. բէպտ նմնոյթ։

—, ն. միւսանգամ բողբոջել. 2. մղել. յետս բախել. 3. դրաշմել ձեռամբ (զգիրն պատկառալ). ինոյթ, պինոյթ. 2. իմնոյթ. ներէ ինէմնոյթ. 3. ինոյթ օլան հոգին եւ էնէ պատմաք։

Repoussoir, ո՞ր-ա-ա-ա, ա՞ր. ստատհան երիճ երկաթի. 2. ապծան արմատայ ատամանց բեկելոց. 3. միջատող վտիտ յառաջակողմեան նկարուց. ընէնէ ընէ-ա-ճաք տէղ ընէնէ. 2. տիւ էնօ-էնէրինէ ընէ-ա-ճաք ատնի. 3. նաւէրտի հոգ-ա-րնըլը ինէ։

Répréhensible, ո՞ր-ի-ո-ի-ա-ուլ, ա՞ն. նախրանի. ատգիւտ. հընայ-ա-ճաք. այբալանա-ճաք։

Répréhension, ո՞ր-ի-ո-ի-ա-իւն, ի՞ւ. նախրանք. կշտամբանք. այբալատ. նատանք։

Reprendre, ո՞ր-ա-ի-ա-ն, ն. միւսանգամ առնուլ. ի բաց առնուլ. 2. միւսանգամ մտանել, սկսանիլ, յառաջ մատուցանել. 2. կրկնել. 4. միւսանգամ առանալ, ի բաւանարկանիլ. 5. կշտամբել, խնդրել. ապտատիլ. 6. նորոգել. միւսանգամ կատարացանել. ինոյթ ատ. պէրի ինարտիա, ներէ ատ. 2. ինոյթ ներէ, պատշ, էնէրէ ներէ-ա-ճաք. 3. ինոյթատ. ճիվատ վնոյճաք. 4. ինոյթ ինինոյճաք. 5. ինատ վնոյճաք. ելնի. 6. ինանէնէճաք. ինոյթ նոր. ինինոյճաք։

On ne m'y reprendra plus, ալ անկայց միւսանգամ ի նոյն վտանգ. պէր տահա ա նատ-ա-րա պէ-ընմ։

—, ն. գարձեալ զատկ առնուլ. միւսանգամ արմատ արձակիլ. 2. միւսանգամ կցիլ (վէրացը). 3. պօրանալ. հատատանիլ. 4. գարձեալ սկսանիլ. 5. գարձեալ առնուլ. ինոյթ տօ-ա-նէնէճաք. 6. ինէնիպնէճաք. 3. գատ-վնոյճաք ներէ ինէմնոյճաք. 4. ինոյթ պատշ-ա-ճաք. 5. ինոյթ պանճաք։

Représaille, ո՞ր-ի-ա-ա-յլ, էի. վրէժխնդրութիւն. հատուցումն վրիժուց. փոխարէն ընել. տէմ նատ-ա-պէնէ. պէտ-պէ։

Représentant, ո՞ր-ի-ա-զանդ-ա՞ն, ա՞ր. փոխանորդ. երեսփոխան. յանդիմանատար. տեղապահ. վէքիլ։

Représentatif, ive, ո՞ր-ի-ա-զանդ-ա-տի՞ֆ, իվ, ա՞ն. երեսփոխանական. պատգամաւորական. իշխող. ինչ-ա-ճաք. ֆէտի վէքիլինէ օլան. վէքիլի։

Représentation, ո՞ր-ի-ա-զանդ-ա-սի՞ոն, էի. յանդիմանատարութիւն. ընծայատրութիւն. յուզանէրնէ. 2. նկատ-ա-ճաք. պատկեր. նմանուած

Se —, ֆ. կամակորել. պա-
լարել. 2. այսբէն յանձն իւր
դառնալ. 3. յետս ընկրկել
(զօրաց). ֆանալել ֆանալել օլ-
նախ. Էյնէլով ալ-ա-ըլ-ըֆ. 2.
ինէ-բաս ֆնօնէյնէ ֆնօնօֆ.
3. ինէն վ-ինէլ-ըֆ.

Réplique, ռէբլիֆ, ից.
պատասխանի. 2. կրկնութիւն,
արձագանգ (յերաժշտու-
թեան). ճվլով. 2. (ռնա-ի-
ֆինոն) ինէ-բաբլամ.

Répliquer, ռէբլիֆէ, ն.
կրկնել. 2. պատասխանի առ-
նել. 3. ընդդէմ բարբառել.
ինէ-բաբլ-ըմֆ. 2. ճվլով վ-
ռֆ. 3. ֆաբլէմէնէ վ-ռֆ.

Replonger, ռէբլոնժէ, ն.
միւսանգամ ընկղմել, միւսն.
ինէ-բաբ պաֆբ-ըմֆ, ոօֆ-
—, ն. միւսանգամ միւրճել.
ինէ-բաբ ասայա պալ-ըֆ.

Repolir, ռէբօլիռ, ն. վե-
րըստին յղկել, փայլեցուցա-
նել. ինէ-բաբ ճիլա վ-ռֆ.

Repolon, ռէբօլօն, ից.
հնպիղ արջառանաց չորքան (ե-
րիւարի). (ռնէ) պէլ հոմլայլ
պ-ոօնօֆ-նէյ-ա պայ-ըֆ.

Répondant, ռէբօյ-ան, ից.
պատասխանատու. 2. երաշ-
խաւոր. ճվլով վ-ռֆ-ըն. 2. ինֆիլ
խաւար. ճվլով վ-ռֆ-ըն.

Répondre, ռէբօյ-ռ, ն.
պատասխանի տալ. 2. դիմա-
դարձ, ընդդիմանալ լինել.
3. հանդգնի, նման լինել.
հաւասարել. 4. հայել. պատա-
շաճել. 5. կրկնել. 6. երաշ-
խաւոր լինել. 7. հաստատել.
աստուգել. 8. ածել. տանել.
հանել (ճանապարհի). 9. հա-
նանել. տարածել. հարկանել
(ձայնի). հնչել. 10. հատուցա-
նել. առնել փոխարէն. կատա-
րել. ճվլով վ-ռֆ-ըն. 2. ֆաբլէ
ֆօմաֆ. ֆաբլէմէնէ վ-ռֆ-ըն. 3.
պ-նօնէյ օյմաֆ. պ-նօնօվէ
պ-նօնօկ օյմաֆ. 4. պ-նիխօ-
լ-էֆ, ճոխ օյմաֆ. 5. ինէ-բաբ-
լամաֆ. 6. պ-ինֆիլ օյմաֆ. 7.
ռահիհլ-ըմֆ-ըն. 8. ինօվնօ-ըմֆ-ըն.
(նօլ) էբֆաբմաֆ. 9. (պ-ռ) ինէ-
նիլմֆ-ըն. նայբլամֆ. նօմիմֆ-ըն.
10. նաա, մաֆ-նավէլ նիմֆ-ըն.
նէբա նիմֆ-ըն.

Je vous en réponds, միթէ
հնաւր իդէ պլամ լինել. ալա-
ճաֆ չէյ պ.

Répons, ռէբօյ, ար. կցուրդ.
3. նշան կցուրդի (ի գիրս).
պէյլ. 2. պէյլ նէլամբ.

Réponse, ռէբօյ-ն, էն.
պատասխանի. ճվլով.

Report, ռէբօռ, ար. տե-
ղափոխութիւն բանդագա-
կութեան հաշուի. 2. տեղա-
փոխ բովանդակութիւն հա-
շուի. պէլամբ պաչա նէրէ
ինէլէրմ. 2. պաչա նէրէ ին-
էլէրմէլ պ-ալամբ.

Reporter, ռէբօռ-ըֆ, ն.
միւսանգամ տանել. յետս
դարձուցանել. 2. տեղափոխ
առնել. զետեղել յայլեայ
վայրի. 3. պատմել այլեայ.
ինէ-բաբ, ինէն ինօնէ-ըմֆ-ռ. 2.
ինէրնէի պ-նէյնէ-ըֆ-ռ. պ-նէր
նէրէ ինէլէրմ-ռ. 3. նօռէլ
նիմֆ-ռ. (խօռէր) ինալ-ըմֆ.

Se —, ֆ. դառնալ, անդա-
նել, հաստանել (մնօք). ֆինէ-բ
նէլ (պէր պամանա) վ-ռֆ.

Repos, ռէբօ, ար. հան-
գիստ. հանդարտութիւն.
խաղաղութիւն. 2. դադա-
րութիւն. 3. քուն. 4. դադար.
հանգիստ (ի չարվոլ բանի).
5. հանգստոց. հանգրուան.
դադար. բահոն. հոգաբար.
բահոնէ-ըֆ. 2. պինէ. փոքր-
ռա. 3. ասյ-ռա. 4. մահիճ.
5. պինէնէ-ռֆ, բահոնէ-ռա-
ճաֆ նէր. (նէրբուն-պանաբ)
առահանէ-ըֆ.

Reposée, ռէբօզէ, էն.
արջ. դադար (եղջերուի).
(ֆէյնի) նօռէզ-ըֆ.

Reposer, ռէբօզէ, ն. հան-
գստացնել. 2. դնել. բահոն
վ-ռֆ-ռ. բահոնէ-նօռ-ըմֆ-ռ. 2. ֆօմաֆ-
—, ն. ննջել. 3. հանգչել.
կալ. 3. հատատատել կալ.

ֆե֊ ։ Ի֊ր֊ ի֊ա֊լ֊ ե֊ր֊ի֊ֆ֊ ։ 3 ։ (ա֊ա֊ռ֊) ե֊ղ֊ջ֊ ։ ա֊ռ֊ջ֊ ։ 4 ։ (ա֊յ֊ս֊) ի֊ջ֊ո֊ղ֊ի֊ր֊ֆ֊ ։ 5 ։ (ե֊ր֊ր֊ը֊) ն֊ա֊ֆ֊է֊ ե֊ր֊ի֊ֆ֊ ։

Répétiteur, ֊ե֊ր֊ի֊պ֊է֊տ֊ո֊ր֊, ա֊ր֊ ։ կ֊ր֊կ֊ն֊ի֊ր֊ ։ օ֊գ֊ն֊ա֊կ֊ան֊ ա֊ս֊ու֊ց֊ի֊չ֊ ։ 2 ։ Ն֊ա֊ե֊ կ֊ր֊կ֊ն֊ի֊ր֊ ն֊շ֊ա֊ն֊ա֊կ֊ո֊ւ֊մ֊ ։ պ֊ե֊տ֊ի֊ ի֊ն֊է֊֊ ե֊ր֊ե֊ց֊ակ֊ան֊ ։ 2 ։ Վ֊ե֊ր֊ի֊ն֊ ն֊է֊ղ֊ն֊ե֊լ֊ ե֊ր֊ե֊ք֊ն֊ե֊ր֊ի֊ ի֊ն֊ի֊ ։

Répétition, ֊ե֊ր֊ի֊պ֊է֊տ֊ի֊ո֊ն֊, ի֊ֆ֊ ։ կ֊ր֊կ֊ն֊ու֊մ֊ ։ ե֊ր֊կ֊ո֊ր֊գ֊ու֊մ֊ ։ 2 ։ կ֊ր֊կ֊ն֊ու֊մ֊ ք֊ա֊ն֊ի֊ց֊ ։ ձ֊ե֊ւ ի֊ն֊չ֊ Ճ֊ա֊ր֊տ֊ա֊ր֊ա֊խ֊օ֊ս֊ու֊մ֊ն֊ ե֊ա֊ն֊ ։ 3 ։ պ֊ա֊հ֊ա֊ն֊ի֊ն֊ք֊ ։ 4 ։ կ֊ր֊կ֊ն֊ի֊ն֊ ե֊լ֊ օ֊գ֊ն֊ա֊կ֊ան֊ ու֊ս֊ու֊ց֊չ֊ի֊ պ֊հ֊ա֊մ֊ա֊ր֊ն֊ ։ ե֊ր֊ե֊ք֊ ։ ե֊ր֊ե֊ք֊ե֊ր֊ո֊ւ֊մ֊ ։ 2 ։ ի֊ն֊ա֊ք֊՛ի֊ ֆ֊ե֊լ֊ո֊ւ֊մ֊ ։ 3 ։ ի֊ա֊լ֊ո֊ղ֊ ։ ի֊ր֊է֊ ի֊ն֊ի֊ն֊ ։ 4 ։ ե֊ր֊ե֊ք֊ ի֊ն֊ի֊ն֊ ։

Montre à —, հ֊ա֊ր֊կ֊ա֊ն֊ող֊ ժ֊ա֊մ֊ա֊ց֊ույց֊ ։ կ֊ո֊ւ֊ր֊ ա֊ա֊ռ֊ի֊ ։

Repeuplement, ֊ե֊ր֊ի֊օ֊ր֊կ֊ե֊ց֊ում֊ն֊, ա֊ր֊ ։ մ֊ի֊ա֊ն֊ա֊գ֊ա֊մ֊ մ֊ա֊ր֊դ֊ա֊ց֊ան֊ գ֊ո֊ր֊ծ֊ել֊ ։ ն֊ո֊ր֊դ֊ ի֊ա֊զ֊ա֊մ֊ա֊ր֊դ֊ու֊թ֊իւն֊ ։ 2 ։ մ֊ի֊ա֊ն֊ա֊գ֊ա֊մ֊ կ֊ն֊ու֊լ֊ն֊ (ծ֊ա֊ռ֊ի֊, ձ֊կ֊ա֊մ֊ի֊ր֊) ։ ե֊կ֊ա֊լ֊ե֊ի֊ն֊ ի֊ն֊ե֊ր֊ք֊ո֊ր֊ ա֊ր֊ի֊ւ֊ն֊ք֊ ։ ի֊ն֊ի֊ն֊ք֊ն֊ ի֊ն֊ի֊ն֊ ձ֊ի֊ն֊ի֊ն֊ք֊ ։ 2 ։ (ա֊պ֊ր֊ա֊ն֊ք֊ն֊ե֊ր֊ ա֊պ֊ա֊ր֊ն֊ե֊ր֊) ։ ի֊ն֊ե֊ր֊ք֊ո֊ր֊ պ֊ա֊տ֊ա֊ռ֊ե֊լ֊ ։

Repeupler, ֊ե֊ր֊ի֊օ֊ր֊ե֊լ֊, ն֊ ։ մ֊ի֊ա֊ն֊ա֊գ֊ա֊մ֊ ր֊ա֊զ֊մ֊ա֊ց֊ն֊ե֊լ֊, շ֊ն֊ն֊ գ֊ո֊ր֊ծ֊ել֊ ։ 2 ։ մ֊ի֊ա֊ն֊ա֊գ֊ա֊մ֊ կ֊ն֊ու֊լ֊ (ձ֊կ֊ա֊մ֊ի֊ր֊, ե֊ր֊ե֊վ֊ք֊, ծ֊ա֊ռ֊ի֊ք֊) ։ ի֊ն֊ի֊ն֊ք֊ն֊ ե֊կ֊ա֊լ֊ե֊ի֊ն֊ ա֊ր֊ե֊ր֊ք֊ո֊ր֊ ։ ի֊ն֊ե֊ր֊ք֊ո֊ր֊ շ֊ն֊ն֊ գ֊ո֊ր֊ծ֊ել֊ ։ 3 ։ ի֊ն֊ե֊ր֊ք֊ո֊ր֊ (պ֊ա֊տ֊ա֊ռ֊ե֊լ֊ ե֊ր֊ի֊տ֊ա֊ս֊ա֊ր֊դ֊ն֊ե֊ր֊ ։ հ֊ա֊յ֊ա֊ս֊պ֊ա֊ն֊ե֊լ֊ ե֊ր֊ի֊տ֊ա֊ս֊ա֊ր֊դ֊ն֊ե֊ր֊) պ֊ղ֊ա֊տ֊ա֊ռ֊ի֊ն֊ ի֊ա֊լ֊ո֊ղ֊ ։ ն֊ո֊ր֊ ա֊ա֊ռ֊ի֊ ։

Repic, ֊ե֊ր֊ի֊ք֊ ։ ա֊ր֊ ։ ե֊ր֊ի֊ք֊ ե֊ր֊ե֊ա֊ն֊ն֊ ի֊ ի֊ա֊ռ֊ի֊ւ֊ ֆ֊ի֊ն֊ ք֊ա֊ր֊ա֊խ֊ի֊ւ֊ ։ 30 ֆ֊ր֊ի֊ւ֊ ա֊ռ֊ե֊ւ֊ ա֊ն֊ը֊ն֊դ֊հ֊ա֊ս֊ ՝ ա֊ր֊ ա֊ր֊ժ֊ է֊ 90 ։ ի֊ւ֊ օ֊ր֊ի֊ն֊ ։

Faire qn. —, ա֊ֆ֊ի֊ր֊ե֊ր֊ն֊ ա֊ա֊ն֊ե֊լ֊ ։ կ֊ա֊ր֊կ֊ե֊լ֊ ։ պ֊ղ֊ա֊ծ֊ ե֊ն֊ ֆ֊ա֊ն֊ի֊ ։

Repiquer, ֊ե֊ր֊ի֊ք֊է֊, ն֊ ։ մ֊ի֊ա֊ն֊ա֊գ֊ա֊մ֊ կ֊ա֊ր֊ե֊լ֊ ֆ֊ի֊ա֊ֆ֊ի֊ա֊ն֊ց֊ն֊ց֊ ։ ի֊ե֊ր֊ք֊ո֊ր֊ ն֊ի֊կ֊ի֊ն֊ա֊ր֊ի֊ւ֊ն֊ե֊ն֊ ։

Répit, ֊ե֊ր֊ի֊պ֊, ա֊ր֊ ։ յ֊ա֊տ֊ա֊ղ֊ու֊մ֊ ։ ժ֊ա֊մ֊ա֊ն֊ակ֊ ։ 2 ։ ա֊ր֊ք֊ա֊ս֊ ն֊ի֊ ֆ֊ա֊ւ֊ղ֊ի֊ւ֊ ի֊ յ֊ա֊տ֊ա֊ղ֊ե֊լ֊ գ֊հ֊ա֊ս֊ե֊ց֊ն֊ե֊լ֊ ա֊պ֊ա֊ր֊ա֊ւ֊ս֊ք֊ ։ ա֊ր֊օ֊ւ֊ն֊ք֊ ։ ե֊ր֊ա֊ա֊ն֊ք֊ ։ 2 ։ ե֊ր֊ի֊ք֊ ։ ե֊ր֊ի֊ք֊ ե֊ր֊ի֊ւ֊ ։ ե֊ր֊ի֊ք֊ ե֊ր֊ի֊ւ֊ ։ ե֊ր֊ի֊ք֊ ։

Replacer, ֊ե֊ր֊ե֊ք֊ա֊ք֊, ն֊ ։ մ֊ի֊ա֊ն֊ա֊գ֊ա֊մ֊ գ֊ե֊տ֊ն֊ե֊լ֊, դ֊ն֊ե֊լ֊ ի֊ տ֊ե֊ղ֊ո֊յ֊ ։ ի֊ե֊ր֊ե֊ք֊ ե֊ր֊ե֊ք֊ի֊ւ֊ ։ գ֊օ֊ֆ֊ա֊ք֊ ։ ե֊ւ֊ն֊է֊կ֊ե֊ն֊ ե֊ր֊ի֊ւ֊ք֊ ի֊ր֊ե֊ր֊ք֊ի֊ւ֊ ։

Replanter, ֊ե֊ր֊ե֊ք֊ա֊ն֊թ֊է֊, ն֊ ։ մ֊ի֊ա֊ն֊ա֊գ֊ա֊մ֊ ա֊ն֊կ֊ել֊ ։ ի֊ե֊ր֊ք֊ո֊ր (ա֊ա֊ռ֊) պ֊ի֊տ֊ի֊ւ֊ ։

Replâtrage, ֊ե֊ր֊ե֊պ֊ա֊ա֊թ֊, ա֊ր֊ ։ մ֊ի֊ա֊ն֊ա֊գ֊ա֊մ֊ ծ֊է֊ի֊լ֊ն֊ կ֊ա֊մ֊ ն֊ո֊ր֊դ֊ ծ֊է֊ի֊ բ֊ու֊լ֊ ։ 2 ։ ա֊ա֊ռ֊ա֊ա֊տ֊ի֊լ֊ն֊ (գ֊ի֊ե֊ր֊ա֊ե֊ի֊թ֊իւն֊) ։ 3 ։ կ֊ե֊ր֊պ֊ա֊ա֊ն֊ե֊ա֊մ֊ կ֊ա֊մ֊ ա֊ն֊հ֊ա֊ա֊ա֊ա֊ ։ հ֊ա֊յ֊ւ֊ա֊ե֊ի֊թ֊իւն֊ ։ ա֊լ֊ ւ֊ե֊յ֊ա֊լ֊ ի֊ե֊ր֊ք֊ո֊ր ո֊ր֊չ֊ա֊մ֊ ։ 2 ։ (ֆ֊ա֊ա֊ա֊ր֊ք֊ի֊ը֊) ե֊օ֊ր֊ի֊ք֊ ։ 3 ։ ա֊ա֊ր֊ի֊ա֊ ե֊ա֊ե֊օ֊ ի֊ե֊ծ֊ի֊ւ֊ն֊ի֊ւ֊ պ֊ա֊ր֊ւ֊ ։

Replâtrer, ֊ե֊ր֊ե֊պ֊ա֊թ֊, ն֊ ։ մ֊ի֊ա֊ն֊ա֊գ֊ա֊մ֊ բ֊ու֊լ֊, ծ֊է֊ի֊լ֊ բ֊ու֊լ֊ ։ 2 ։ ծ֊ա֊ծ֊կ֊ել֊, թ֊ա֊ւ֊ղ֊ել֊ (գ֊ա֊ա֊ա֊ա֊ե֊ի֊թ֊իւն֊) ։ ի֊ե֊ր֊ք֊ո֊ր ա֊ւ֊ւ֊ե֊յ֊ա֊լ֊ ա֊ը֊ն֊ա֊ֆ֊ ։ 2 ։ (ի֊ա֊ե֊ա֊ր֊ի֊ա֊ը֊) ե֊օ֊ր֊ի֊ք֊ ։

Replet, ète, ֊ե֊ր֊ի֊լ֊, է֊ֆ֊, ե֊ն֊ ։ յ֊ո֊յ֊ գ֊ե֊ր֊ ։ կ֊ա֊ր֊ի֊ յ֊ո֊յ֊ ։ ի֊ֆ֊է֊ ւ֊ի֊յ֊ն֊ն֊ ։

Réplétion, ֊ե֊ր֊ի֊ւ֊ե֊ի֊ո֊ն֊, ի֊ֆ֊ ։ յ֊ո֊ր֊դ֊ու֊թ֊իւն֊ ա֊ր֊ե֊ա֊ն֊ ե֊ւ֊ հ֊ի֊ւ֊ծ֊ո֊ղ֊ ։ ա֊ն֊չ֊ա֊փ֊ լ֊ի֊ու֊թ֊իւն֊ ։ գ֊ա֊ն֊ վ֊ ֆ֊ա֊յ֊ի֊ե֊ի֊ն֊ պ֊ւ֊ւ֊ե֊ա֊ա֊ ։ ի֊ա֊լ֊ի֊ւ֊ւ֊ե֊ա֊ն֊ ի֊ա֊ա֊ւ֊ա֊ե֊ա֊ն֊ ։

Repli, ֊ե֊ր֊ի֊լ֊, ա֊ր֊ ։ կ֊ր֊կ֊ն֊ու֊ած֊ ։ կ֊ր֊կ֊ին֊ ծ֊ալ֊ած֊ ։ 2 ։ խ֊ո֊ր֊ւ֊ թ֊ա֊ա֊ա֊ա֊ւ֊ ։ ծ֊ա֊ծ֊ու֊կ֊ ։ ե֊ի֊ւ֊ ֆ֊ա֊ւ֊ ա֊ի֊ւ֊ւ֊ ։ պ֊ա֊ւ֊ւ֊ե֊ն֊ւ֊ ։ 3 ։ (ֆ֊ա֊ւ֊ւ֊ն֊) ի֊ն֊ւ֊լ֊ ե֊ի֊ա֊ւ֊ւ֊ե֊ւ֊ի֊ւ֊ ։

Replis, ա֊ր֊ ։ յ֊ ։ գ֊ա֊ւ֊ւ֊ր֊ ։ մ֊ա֊ն֊ու֊ած֊ (գ֊ե֊ռ֊ն֊ող֊) ։ գ֊ռ֊ն֊ւ֊ե֊լ֊ ։ պ֊ւ֊ւ֊ե֊լ֊ւ֊ւ֊ ։

Replier, ֊ե֊ր֊ի֊լ֊ի֊ե֊, ն֊ ։ ծ֊ա֊լ֊ել֊ ։ կ֊ր֊կ֊ն֊ել֊ ։ 2 ։ գ֊ա֊լ֊ա֊ե֊ել֊ ։ կ֊ա֊մ֊ա֊կ֊ո֊ր֊ե֊լ֊ ։ 3 ։ յ֊ե֊ւ֊ա֊ ա֊ի֊ե֊լ֊ ։ ա֊ւ֊օ֊ւ֊ֆ֊ ։ է֊ի֊ւ֊ ֆ֊ա֊ւ֊ ե֊ի֊ա֊ւ֊ ։ 2 ։ ա֊ւ֊ւ֊օ֊ւ֊ֆ֊ ։ է֊յ֊ւ֊ֆ֊ ։ 3 ։ ի֊ե֊ր֊ի֊ ա֊ւ֊օ֊ւ֊ֆ֊ ։

բար ներկել եր· 3· ընդհատ ներկել, պատվել եր· 4· ետ ընդունել· 4· կրկնել· 6· ֆիզիկական ներկեր· անմահ· 7· ընդհատ ներկություն ներկեր· 8· պատել· 9· ընդհանրել· 10· երբեմն· ամբողջ:

Repasseuse, ներ. կին հարթիչ, ազգիկիչ երկաթով· ետ ընդունել, ետ ընդունիչ գործ:

Repaver, ներ. վերանորոգել ասֆալտապատ յարգարել· ընդհատ գործերը, ետ պատվել:

Repayer, ներ. վերանորոգել. հատուցանել· ընդհատ ետ տալ:

Repêcher, ներ. հանել ի ջրից· ետ գտնել ընտրել:

Repeindre, ներ. վերանորոգել նկարել· ընդհատ ետ ներկել:

Repeint, ներ. նոր նկարուածք մասն (պատկերի)· (հատվածք) ընդհատ ներկել եր:

Repenser, ներ. խորհել վերանորոգել. որոշել· ընդհատ· պէտ եմ պետ ընդունել:

Repentance, ներ. ապաշխարանք· զղջում· փոշմանութիւն:

Repentant, ante, ներ. զղջացեալ· փոշմանեալ:

Repenti, ie, ներ. զղջացեալ· ապաշխարող· ընկղմեալ ներքին:

Repenties, իգ· յտ· ապաշխարող կամ զգացուցեալ կանայք· 2· առանց ապաշխարող կանանց· ընկղմեալ գործ· 2· ընկղմեալ գործել եմ:

Repentir, ներ. զղջում· ապաշխարանք· 2· նշմարանք արբանգրուածքան ինկարու· ընկղմ· փոշմանութիւն· 3· ընդհատ պատվելութիւն հին ներկութիւն:

Repentir (se), ը ներ. ապաշխարել· զղջալ· փոշմանել օրմե:

Repercer, ներ. վերանորոգել ծակել· 2· ծակոտկէն, վանդակակերպ յօրինել· ընդհատ պէտ· 2· գոհերէ ելնել:

Répercussif, ive, ներ. իվ, ած· յետս կամ ի ներքս մղիչ (դեղ)· ընդհատ ներք ետ ետ կրկնիչ (լոյս):

Répercussion, ներ. վերադարձ յետս· մղելն այսրկէն ի ներքս· 2· արձագանգ· անդրէն դարձ· յապաւումն (լուսոյ)· ներք, ներք պատել· 2· ետ· (լոյսի) ներս:

Répercuter, ներ. նե, ն· յետս, ի ներքս մղել (գհիւթ)· 2· դարձուցանել· կրկնել· յետս արձակել· ներք պահանջել· ներք պատել· 2· ետ ելնել· ներս:

Reperdre, ներ. վերանորոգել կորուսանել· ընդհատ զայդ ելնել:

Repère, ներ. նիշ· նշան (գաստառլոյ)· նիշան· ալտիք:

Répertoire, ներ. արձանագրիր· ցուցակ· 2· ցանկ ծաւալական խաղաց ի նմին շարաւածու· ցանկ· ֆիզիքոն· պերճ· 2· ոչ հոֆլոպս օյնանըլացոք ընդհանուր օյանըլորընդ ֆիզիքոնի:

Répétailler, ներ. կրկնել ցձանձրոյմ· օգտագործել ընդհատ:

Répéter, ներ. կրկնել· երկրորդել· 2· վերադարձնել· յետս պատհանջել· 3· հարկանել (ժամու)· 4· ցուցանել (հայելոյ)· 5· յայտնել (գգաղտնիս)· ընդհատ· 2· ընդհատ պէտ

Repaître, ռէբէթր, ե. ուտել. 2. ճարակել. ԷԿՓԷ. 3. օրլանիմ.
— , ն. արածել. պարարել. օրլամաք. պէրլՓԷ.
— qn. d'espérance, ի գուբ յուսացուցանել. պօլ. սաՆապլալը ավէնաբրմաք.
Se —, ե. ճարակել. արածել. ուտել. 2. ի գուբ, ի սնոտիս յուսալ. օրլանիմաք. ԷԿՓԷ. 2. պօլ. ԷԷբ սաՄՄաք.
Répandre, ռէբանտրը, ն. հեղուլ. հասել. թափել. 2. ցրուել. սփռել. տարածանել. 3. բաժանել. բաշխել. պէՏՓԷ. 2. աալմաք. Էայնաք. 3. փաղբՄաք. ֆայ ԼՈՒՓԷ.
Se — en longs discours, յերկայնաբանութիւն հասանել. ԷՏօպ ֆէ՚ Տաղմաք.
Réparable, ռէբարապլը, աց. դարմանելի. ԼՈՒԹր օղՏՈՏ. ղբբԷՏ ԹՏէյն.
Reparaître, ռէբարէթրը, ե. միւսանգամ երեւել, յայտնել. ԼՈՒԷբ կէօրՀԷՏԹէ.
Réparateur, ռէբարատէօր, ար. դարմանիչ. բժշկիչ. նորոգիչ. ԼՈՒԹր ՏՈՓՀՄ. ԼՈՒԷբ պՀԷՂԷՓՀՄ. ԷՀՆԷԼԷյՀՄ.
Réparation, ռէբարասիօն, էք. դարման. նորոգութիւն. 2. Հատուցումն. ԼՈՒԹր. ՄԷբՄՄԷ. ԷՀՆԷԼԷՓԷ. ԼՈՒԷբ պՀԷՂԷՓԷ. 2. պէՏԻԷ. ԷօՓՓԷ. ԼՈՒԹԷյԼՀՄ.
Réparer, ռէբարէ, ն. նորոգել. դարմանել. միւսանգամ յարդարել, Հաստատել. 2. Հատուցումն առնել. 3. միւսանգամ չահել, ստանալ. Ա. յանձնէ քերել. ՀրԷյ. ԿՆՇԷլ. ԷՀՆԷԼԷՓԷ. ԼՈՒԹր ԷՄՄԷ. ԷՕՏԼՀՄ ՀԷՐՓԷ. չաբ պՏՓՄՏ. 2. պաբաբԸԸ ԷՕՓՓԷ. ՆաԷ. գԼՀԷ ԷՄՓԷ. 3. ԼՈՒԷբ ԷՕՓՓԷ. 4. ԷՀԷրՒՏԹԷ ՄՒՄՏ. ՀԼՀՓԷ. ՀԼՀՓԷ. ՀՀՓԷ.
Réparition, ռէբարԻՏիօն, էք. միւսանգամ երեւումն. ԼՈՒԷբ կէօրՀԷՏԹէ.
Reparler, ռէբարլէ, ե. վերստին խօսել. ԼՈՒԷբ լՏբբԸ ԷՄՓԷ.
Repartie, ռէբարթի, էք. պատասխանի. պատասխան. հաչբր ճՀՀԷ.
Repartir, ռէբարթիր, ե. եւ ն. կրկնեալ սաստ անդրէն տալ. պատասխանի. ԼՈՒԷբ պՀԷՓ. լՓէաՓ ԷաՒԼԷԼՈՏ, ճՀՀԷ ՀԷՐՓԷ.
—, ն. միւսանգամ մեկնիլ. անդրէն դառնալ. ԼՈՒԷբ կէՀՀՄ.
Répartir, ռէբաարթիր, ն. բաժանել. բաշխել. ֆայ, ԼՈՒԷբ ԷՄՓԷ.
Répartiteur, ռէբարթիթէօր, ար. բաշխիչ. բաժանիչ. ֆայ, ԼՈՒԷբ ԷՄՓԷ.
Répartition, ռէբարթիսիօն, էք. բաշխումն. բաժանումն. ֆայ ԷՄՓԷ. ԼՈՒԷբ ՀԷՐՓԷ.
Repas, ռէբա, ար. Ճայ. ընթրիք. խնջոյք. ՌաաՓ. ԵօյԼԷ, ախլաՓ ՌաաՓԷ. ՀՆաՖէԼԷ.
Faire ses quatre —, ուտել չորիցս յաւուրն. կՀաԹր ԷՕՓՓԷ ԷԷբբ ԷՄՓԷ.
Un — prié, կաչառնք. ՀՀյաֆԷԼ.
Repassage, ռէբասաժ, ար. Հարթելն ոտորկիչ երկաթով. 3. սրելն. ԽՈՒԼՓԷ. 2. ԽՈՒԼՓԷ.
Repasser, ռէբասէ, ե. միւսանգամ անցանել. ԼՈՒԷբ կէՀՀՄ.
—, ն. միւսանգամ անցանել ընդ. Հատանել անցանել. 2. միւսանգամ անցուցանել. 3. վերստին յղկել, փայլեցուցանել, յարդարել. նորոգ Հանդերձել. 4. ոտորկել Հարթել երկաթով. 5. կրկնել. երկրորդել. յեղյեղել. 6. ածել գնաւոր. յիշել. 7. միւսանգամ յանկ արկանել. 8. արել. 9. գանալից առնել. 10. նախատել. կշտամբել. ԼՈՒԷբ ԷաՐԸԼ կէՀՀՄ. 2. ԼՈՒԷբ

Renvahir, —ահիվահ—, ն. վերստին արշաւանաք գրաւել. ինքզրաք հիւանդ էլաք պատճ կռուէն։

Renverse, —առիվեր—. ած. **Tomber à la —**, յանկարծ անկանիլ. արբու խումէն պէտքէն, խումեն։

Renversement, —առիվերաձմուն, ար. կործանում. աւերակ. անկում. 2. խառնակութիւն. անկարգութիւն. 3. փոփոխելն գործոյ նոյա. 4. արատաքս շրջանն (արտաքսանաց). հակառակ շրջանած. խըճըմ. գոլոլ. պէտքէտ. 5. գործակիցներ. գործակցութիւն. ընկերութիւն. 6. ամբաստանութիւն. ամբաստանութիւն։

Renverser, —առիվերաք, ն. տապալել. տապատ արկանել. կործանել. 2. վեր ի վայր կամ գլխիվայր շրջել. օգտել. պղտորել. 3. խառնակել. շփոթել. 4. տերտերի առնել. 5. ապականել. ինչ ոմեմաք. խըճըմաք. պէտքէրաք. 6. ոչն խառն կռնաք. պատ տղոցը ընկնելու. պատճառաբանութիւն. 7. ստել. ստելով ոչնչացնել։

Renvi, —առիվ, ար. առաջարկութիւն տրծաթի խոնարհ խաղալ ի խաղս. օյտանաբ տեղերէն գնուած գծոնտան ափ։

Renvier, —առիվիր, ն. դնող, առ առաջարկութիւն (տրծաթի) ի խաղս. օյտանաբ գնչոտ (ափ) գծոմաք, վերաք։

Renvoi, —առիվա—, ար. դարձ. առաքումն յետս. 2. նշան ծանօթութեան. առաքումն յայլ տեղի (ի գիրս). կաշումն. 3. առաքումն. արձակութիւն. հրամանագրութիւն. 4. յապաղումն. յետկարձութիւն. ձգելն յայլ օր. 5. պզտայութիւն. ներքն խօսքս. ատս. 2. փիլոսոփա էլարքնէ էրատալ. գըգիմա էլարքնէ. 3. քճաղէն. խօլ վերմէ. կռնապէրմէ. 4. տեղափոխել. 5. ներքն կնոմ։

Renvoyer, —առիվայք, ն. վերադարձնել. յետ յետս. 2. արձակել. հրամանագրել զրկեցելոյ. 3. առաքել առ այլ ոք կամ յայլ տեղի (վասն տերտերութեան). 4. յայլ օր ձգել. յապաղել. 5. վերծել. 6. յետս վարել. յետս գարձուցանել. ցուցացուցանել. ընդդիմաբ, ներքն խօլ լսոմաք. 2. խօլ վերմէտ. 3. պաշտօնատարութեան տեղոյ խօլ լսոմաք. հեռացնել զրկոմէտ. 4. պատճառ տալ պատժոմաք. ներքնութիւնը մէտ. 5. գործմէտ. բնաբար եղոմէտ. 6. ներքն տալոմաք. ներքն պատճառութիւնէտ. ատս եղոմէտ։

— **aux calendes grecques**, յապաղել ի ապառ. ծոյելով եւ ապառ ներքնութիւնէտ։

Réordination, —եառ—ինատիօն, իգ. վերստին ձեռնադրութիւն. նորոգեալ քահանայութիւն. նորոգ հոգեւորութիւն։

Réordonner, —եառ—ոնել, ն. վերստին ձեռնադրել. ընդդիմաբ, նորոգեալ հոգեւորել։

Réorganisation, —եառ—ականիզասիօն, իգ. վերստին յօրինուածութիւն. նորոգ կարգաւորութիւն. ընդդիմաբ նորոգմա գործ։

Réorganiser, —եառ—անիզել, ն. վերստին յօրինել. կարգել ընդդիմաբնորոգմա գործէտ։

Réouverture, —եառ—վեր—, իգ. վերստին բացուածք. ընդդիմաբ ապըմա։

Repaire, —էր, ար. որջ. բոյոց. մորի. խշտիք. 2. կայանք, դադարք (գազանց). 3. աղբ, կոյ (երկոց). ին. խառն. խոնաք. 2. (խըտըզ) խոնաղք. 3. (ավ հաւանըրքնէն) ընդդէմ. 4. ր. **Repère.**

նիլ-ել. ինքնիշխ. 2. արշիւս. 3. ինքնիշխանութիւն:

Rénovation, -ենովասիօն, ից. նորոգութիւն. երկնիլ-նում:

Renseignement, -անիեմ-ման, ար. նշան. տեղեկութիւն. առիթ. խոպիր. վճռ-ռո-ֆիչ-ի:

Renseigner, -անիենե, ն. տալ-ըն տեղեկացուցանել. միւսանգամ ուսուցանել. ինքնիշխ առիթ վերծե. երկնիշխ-պեն եօյրեինե:

Rente, -անթ, ից. մուտք. տոկ. հաս. առուրք. 2. շահ, վարձք (արծաթի). իրաւ. ինելիր. վերի. 2. ֆոյիզ. հաւալուն:

Renter, -անթե, ն. հաստատ առհմանել. իրաւ պաղլամանե:

Rentier, ière, -անթիե, իեռ, ար. եւ իգ. հաստատ. հաստատուն. 2. հարկատու. բաժանուս. իրաւալը. ինելիրին-պեն ինելինեն. 3. վերի, ավե-չեռ վերին:

Rentoilage, -անթուալաժ, ար. փոխոխելն գիտաւ առգինա-գործոց. 2. մանծուցանելն ի վերայ նորոգ կտաւոյ. ընդ-ինելա ալինելուածն պիղծն փո-չիշինիրմե. 3. երկնի պիղծ ի-պերինե եռփելինելրմա:

Rentoiler, -անթուալե, ն. փոխոխել. նորոգել գիտաւն (առգինագործոց). 2. մանծու-ցանել ի վերայ նորոգ կտաւ-ոյ. (ընդհանրապէս) պիղծինի փոչիշինիրմե, երկնիլմե. 3. երկնի պիղծ ի-պերինե եռփելինելրմե:

Rentonner, -անթոնե, ն. առկանել միւսանգամ ի տա-կառն. ճմաչել տման չատմա-նոյ. ինքնիրաբ ախոր ֆըլըչա-պօչանմե. ամֆնաբրմե:

Rentraire, -անթրաե, ն. հիւսել. կարկ չար եւ մանծ. եօրմե. ինօչի-նմիզ պէր ընորգ ըլա եռվմե:

Rentraiture, -անթրաթիւր, իզ. հիւսուածք. չար եւ մանծ կարան. եօրինե. եռվինչ:

Rentrant, -անթրան, ից. ներքաստանալ (անկիւն). իջեր ինրիլ. գ-ընիեռվալ:

— , ար. չալմարդ պատուհանի ի խաղաս. օյուանա գոյզ եռունին ինրինե ինչեն:

Rentrayeur, euse, -անթրէյօր, եօզ, ար. եւ իգ. հիւսիչ. չար եւ մանծ կարկատիչ. եօրի-ճի:

Rentrée, -անթրե, ար. միւսանգամ մտուածք. 2. առնուչն, ժողովրդին գհասս. մուտք հասից. 3. քարտէսք առեալք ի խաղաս փոխանակ քարտիսից ի բաց ճոպուց. 4. առաւօտեան պարձ երեց չորչս. ինեռրաբ պաղլամա. 2. ինահոլ. ինելիրի ալմա, ինօփլա-մա. 3. օյուանա չըգէտրըզը գեռաղըփլարըն ինրինե ալընան գեռաղըփլար. 4. ամ հայվան-լարընըն առպահլայն գինոփ եռաբտարընա պեծնմե:

Rentrer, -անթրե, չ. միւսանգամ մտանել. պատ-րէն դառնալ. 2. գարձեալ սկսանել. 3. առնուլ քար-տէս գեռաղըփլարըն ճոպուց ի խաղաս. 4. ժողո-վել. պալ ի բառն. հասա-նել ի ձեռս. 5. խորել (գքան-դակս). ինրինե ինրմե. ինրի պեծնմե. 2. ինրինե պաղլա-մանե. 3. օյուանա պրոգրըզը գեռաղըփլարըն ինրինե պաղլա գեռաղըփ ալմանե. 4. (իրաւ) ինահոլ ալսանմանե, ինօփլանմանե, երկ պեյմե. 5. (օյմալարը) պե-րինելինմե:

— en danse, միւսանգամ սի-չամունե լինել. ինրինե ինրիլմե:

— dans les bonnes grâces, միւսանգամ ընդ միտ մտա-նել. պատրէն ջնարհս պատանել. ինրինե ինրմե:

—, ն. ի ներքս մտնանել. ներքնապատոյն տանել. եռվանե:

ընդ ունգունա , պատնանաման ֆըւըլատա , եօֆատը կեւէն ։

Renifler , —ընիֆլէ , ն . չնչել ընդ ունգունա . ի վեր ձգել ընդ ունգունա . պատնանաման օլատ ալմաք . ֆըւըլատան ֆ . պատնանաման եօֆատը կեւէնէ ։

Reniflerie, —ընիֆլըը , էդ . ո . Reniflement.

Renifleur , euse , —ընիֆլէօ , էօզ , ար . եւ էդ . ար չնչէ , ի վեր ձգէ ընդ ունգունա . պատնանաման օլատ ալան , եօֆատը կեւէնէ ։

Reniment, ո . Reniement.

Renne, —էն , էդ . եղջերու տրամար . պէր նեվ կեյէ ։

Renom, —ընօմ , ար . անուն մեծութեան . մեծարոյ կարծիք . համբաւ . չան . նամ ։

Renommée , —ընօմը , էդ . անուն . համբաւ . պատիւ . 2 . համբաւ . լուր . հռչակ . 3 . համբաւ (դիք) . ար . չան . կեօհրեիւ . 2 . լաւ խաթիր . ինքզինքեւր . 3 . ինքզինքեւր լուհիներ ։

Renommer , —ընօմ , ն . միւսանգամ անուանել . ընտրել . 2 . յարգեալ գտնել . հռչակել . ինչեր ընիիներ , նասպ կենիլ . 2 . եօյնէ . մարդ էլի անուն ։

Se — de qn. , տալ զանուն ուրուք (յօգուտ անձին) . (ինքն իզեանը կէն) պէրներն ուրիշը վերցնէ ։

Renonce, —ընօնս , էդ . պատկառութիւն գնդոյ իրիք ի քարտիսի խաղալն . փոաղբ օյնանանատա պէր բերնին եօնէ օյնաը ։

Renoncement, —ընօնսման , ար . հրաժարումն . ուրացութիւն . մերժումն . վազ կեյնը . ինչ կերթալը . ինչ . բարտ ։

Renoncer , —ընօնս , ն . հրաժարել . ուրանալ . մերժել . լքանել . 2 . չարկանել քարտէսա խաղալ . ինձմէն գնդոյ . ինչ կերթալէ ։ պրոֆեսէ . ինչ . 3 . անելան բերնէ պէր վերցնէ ։

—, ն . ուրանալ . յանգաստ կալ . մերժել . կերթալ . ինչ . կենիլ ։

Renonciation , —ընօնսիասիօն , էդ . հրաժարումն . հրաժեշտ . կերթ կերթալը . ինչ . ֆէրաղ ։

Renoncule, —ընօղկիւլ , էդ . հրանունկ . տակ . փոաղբոյնա կերթէյէ . պիւյնէ կերթէյէ ։

Renouée , —ընուե , էդ . մատիտղ . տակ . ասա խոր բոյս ։

Renouement , —ընուման , ար . միւսանգամ հասատատութիւն . նորոգութիւն . ինչ ընտրել պատլամա , պատլամա , կերթէյէնէ ։

Renouer, —ընուե , ն . միւսանգամ կապել . 2 . կապել առ զարգուհ . 3 . նորոգել . միւսանգամ սկսանիլ . վերրսանին հաստատել . կենկրեն պատլամա . 3 . պիւյնեն կէն պատլամա . 3 . կենկրեն ինչ . ինչ ընտրել , կենկրեն պատլամա ։

Renoueur, —ընուէօր , ար . հաստատիչ խախտեալ անդամոց . կերթինեն չըմնալ ապատրը ինչ ընտրել եօյան . կըճըմը ։

Renoûment , ո . Renouement.

Renouveau , —ընուվօ , ար . գարուն . նւր պերհան ։

Renouveler , —ընուվըլէ , ն . եւ չ . նորոգել . փոխանել . 2 . միւսանգամ սկսանիլ . կենկրեն . ինչ կերթէյէ . 2 . ինչ . կենկրեն պատլամա ։

— **sa maison**, փոխանել գամիներն ծառայ . պէրինեն կըզնէ կերթէյէ . ինչ ։

— **de jambes**, նորոգ ինձ եւ ամանդամա յատաչ վարել . կենկրեն պէր հայիչ նէնկ կերթէյէ կեօֆկերթէ ։

Renouvellement , —ընուվէլմէն , ար . նորոգութիւն . միւսանգամ հաստատութիւն . 2 . ամանութիւն . ատատկութիւն . 3 . կրկնութիւն . կեր-

Renforcement, ـمանք, ար. զօրացուցանելը. առաւելութիւն. փուխ. պահ ունենալ:
Renforcé, ée, ـուած, ած. առաւել. 2. առատ. 3. պնդացնել. առատանալ. խիտ. 2. գունեղ. փուխիկ. ուխտել. 3. նոսրը:
Renforcer, ـանք, ն. առաւելել զօրացուցանել. առատացուցանել. 2. առաւելուլ. բազմացուցանել. պահ ընդունիլ փուխիկ, ունենալ. 2. արիանալ. զօրանալ:
Renformir, ـանք, ն. նորոգ ծեփել կամ նորոգել (գաւաթ). փիվոյը նկունիլ ուղղանալ, ցցուելմամբ կտնիլ:
Renformis, ـուած, ար. նորոգուած կամ նորոգ ծեփ (տակոյ). (փիվոյ) ցցուելմամբ. ուխտ ունենալ:
Renfort, ـանք, ար. առատութիւն. զօրութիւն. նորոգ զօրութիւն. (օրգանոյ անօթութիւն) խմոգ. նորոգում:
Renfrognement, ար. Refrognement. [frogner (se).
Renfrogner (se), ար. Refrogner (se).
Rengagement, ـում, ար. միւսանգամ մտնել (ի պաշտօն ինչ). (պէր մանուցող) ուխտ ունենալ:
Rengager, ـանք, ն. միւսանգամ պնդել ի գրաւ. 2. միւսանգամ մուծանել, արկանել, ակռանել, գրաւել. ուխտ ընդունել. 3. խնդրել, պատուիրել, ուղարկել, ուխտել:
Se —, ն. միւսանգամ միացնել. ուխտ ընդունել, ուխտել, ուղղուիլ:
Rengainer, ـանք, ն. միւսանգամ արկանել (զգաւրն) ի պատեանն. 2. լռեցուցանել, դադարեցուցանել (զբանս ուրուք). (բերանը) ուխտ ընդունել. 3. (պէրճախօսին ախօսիանը) փակել:
Rengorger (se), ար. ուխտ ընդունել. նահզել. գլանկոն արտագրա կապկառել. 2. պերճանալ. ճոխանալ. կոպոյս խիւրճոփ. ինքնահաւան. 2. գոռոզանալ. ինքնագոհ:
Rengraisser, ـանք, ն. միւսանգամ պարարել. ուխտ ընդունել փիրճոփ:
—, ն. պարարիլ պիրանալ. ուխտ ընդունել փիրճոփ:
Rengrégement, ـում, ար. ժողովուած (գաւաթ). առաւելութիւն. ուխտ:
Rengréger, ـանք, ն. առաւելուլ (գինեաց). (ընտանիի) ուխտ ընդունիլ:
Se —, ն. առաւելուլ, զայրանալ (գաւաթ). (ունչը) ուխտ, փուխանալ:
Rengrénement, ـում, ար. միւսանգամ դրոշմելը, արժանելը (պղտահիկամնա յառաջդրոշմ). նոյն ընտանեաց փուխ ունենալ:
Rengréner, ـանք, ն. միւսանգամ դրոշմել, արժանել (պղտահիկամնա). փուխանալ, գոռոզանալ ուխտ ընդունել:
Reniable, ـելի, ած. ուրանալի. մերժելի. ինուխ ընդունելի:
Renié, ـեալ, ած. ուրացեալ. կարգուրացեալ. ատելի. հերետիկոս:
Reniement, ـում, ար. ուրացուածք (Պրպտին գիւտրատի). ինուխ:
Renier, ـել, ն. ուրանալ. ուրանալ ի հաւատոյ. 2. մերժել. 3. հրաժարիլ. 4. երդնուլ. նզովել, (գինեաց) ինուխ ընդունիլ. 2. նուէր ընդունիլ. 3. վաղ ելլել. 4. խնդրել. փութալ ընդունիլ:
Renieur, ـող, ար. հայհոյիչ. նզովիչ. փութալ, խնդրող ընդունիչ:
Reniflement, ـում, ար. շնչելը. կամ ի վեր ձգելն

— justice, առնել իրաւունս կամ արդարութիւն. հատ. իշխ հատ. իմիջ։
— la justice, գալ առնել. չերեսի տեսնել։
— les armes, զօրաւորութիւն խառնուիմանել. (ի՞նչ տեսնելի) կռնիլ, կռուլ սկսիլ։
Se —, ն. ելթալ. հաւանիլ. 2. լինել. դառնալ. 3. անձնատուր լինել. հնազանդել. ն. գիջանել. տեղի տալ. հաւանիլ. 5. հասել. 6. ոչ կարել. պարտասել. կիմիլ. կեմիլ. 2. օլմակ. պեռնակ. 3. իրեալ օլմակ իմաստ իմիլ. 4. կնոջ բաշ օլմակ. ոջոյն կոյել. 5. ափսոս. 6. գոթալ օլմակ. իմիլը գալմակ։
—, չ. թարախել. 2. ածել. տանել. Հանել. երիկնիլ. 3. (խօլ) չընթանալ, կեղծրանալ։
Rendu, ue, —ուած, ած. բերեալ. հասեալ. եկեալ. 2. անձնատուր. գերի. 3. պարտասեալ. խոնջ եւ վատառակ. կեմիլ. կեմիլ. 2. իրեալ օլան. կեալ. 3. հեղած օլմալ. իմիլ։
—, ար. դարձ փոխարինի. հատուցանի. փոխելելի. փոխգոթալ։
Renduire, —ուիլ, ն. մշանգամ ծեփել, բանել. իրեար զգալ։
Rendurcir, —ուիլ, ն. առաւել եւս կարծրացուցանել. գահ գահ գալ գոթալ։
Rêne, —ն, իք. երասանակ. սանձ. պէլիկ. կիմ։
Renégat, ate, —ընիլ, ար, ար. եւ իք. ուրացեալ. գեղեցկացած. մոլորած. պեռնիկ։
Rénette, —ենէթ, իք. կտրոց սմակի երիւրատոց. սառնիրճ։
Rénetter, —ենէթ, ն. կտրել զսմակս երիւրատոց. սառնիրճը իլ իրեանէ։
Renfaîtage, —այթաժ, ար. նորոգումն կատարի տանեացդ. չափը իրեանէն վերամիլը կիմիլ։
Renfaiter, —այթէ, ն. նորոգել զկատարս տանեացդ. իրեանէն վերամիլը կիմիլ։
Renfermer, —այէ, ն. մշանգամ փակել, դնել ի բանտի. ի ներքս փակել. 2. բռնադատել. փակել. ունել. 3. ամփոփել. ամփնտել. իրեանէ հատ կիմիլ. փափսոփ. իլեէրեի ածլամաք. 2. ալամ. ալամաք. 3. ինձ ծառս. իրեանէ հատ կիմիլ։
Se —, ն. ամփոփել զմիտս. 2. փակել զանձն. ֆէրէնի իրեանէ հատ. 2. փափսոփ. չէրիլմաք։
Sentir le renfermé, հատել զատի փակեալ ինալոյ. փափսոփ իրեանէ հատ։
Renflement, —այլմէնթ, ար. տակաս. ածանձ. ատամանաւորութիւն կամ փոր տեղ. 2. այտուցիկ, այտոյզ (յատուկ ծառոց). փերէ պէրէնիներ փապրիկաք, փարիք. 2. (տաքի պալնօտ) չէր, փապրիք։
Renfler, —այլէ, չ. ատանալ. այտնալ. չէրլէ. փապրմաք։
Renfoncement, —այֆոնսմէնթ, ար. խոր երեւոյթ. խորութիւն (նկարտց). 2. խոր գարդ կամ խոր յօրինուած (ի շինուածս). 3. ներքնապոյն սկաւած (առոյգ). (խուէրէ պէրէն ֆերբնիալ. 2. (պինօտա) պերին կոտըմըշ նկոնի. օյոսք. կտաք. 3. (խուէ պըրօքը) պիր ալ իլերէրեն պալըմաք։
Renfoncer, —այֆոնսէ, ն. խորագոյնս իջուցանել, մեծ. վարսել. 2. ներքնապոյն սկաւնել, տանել (գաղղ). գահ պերինի խոխոտ գահ ալալըկնոկերմէ, ասֆաք. 2. (խուէ պըրօքը) պիր ալ իլերէրեն պալըմաք։

ինչ. փարչամա. 3. չափչամա. ատրճան. ճնճղ. 4. փոքրասի. պիչաք. փոնոսիպ վարսի. 5. նօքհոլը պոլսոլ. ասղան ճկվող. ընկոիչ։

Aller, Venir à la —, ընդառաջ երթալ, գալ. նօրէն ինծի. լաւ ես, շատ։

De —, գնալ, գտնալ ի գիպաց իմն. յանախապէ. բոլոր ինչ ուշադիր, պատրաստ. պոխոն էլ։

Rencontrer, —ոիւօդիսել, ն. հանդիպել. պատահիլ միմեանց. ընդառաջ գալ. 2. գտչակիլ. իմանալ. գտանել. 3. հանձարիլ քանի քօսել. տալ դէպատդէպ պատահանի. 4. գտանիլ գիտաս (երբեմն). բոլոր ինչ. նօրինէ. 2. փիչին ուօյչիսի. պոյտաք. պոլմաք. 3. նօքհոլը ուօյչիր ուօյչիսի. հուչըր ճկվող չիրմի. 4. ով համանգոն իչինի պոլմաք։

Se —, ն. հանդիպել միմեանց. գտանիլ գիմիմեանս. 2. միաքան խորհիլ. 3. գիպել. երեւիլ. գտանիլ. ոչրի ոչրչինի գօրչըլմաք, պոլմաք. 2. ոչր ֆիւիրպաք օլմաք. 3. գօհոր իմիմաք. ինօրինմաք. պոլմանմաք։

Rencorser, —ոիւօսաք, ն. նորոգել գիմիրին մտան հանդերձի կտանանց. գինին քօվաչըա իչնի ոչոպեն գօմաք։

Rencourager, —ոիւոսաքիք, ն. գործառ քաչալերել. իչնիպեն իւրիչ չիրմի։

Rendant, ante, —ոիւոտի, անդ, ած. եւ իգ. համարաստու. հիոտոպ վերջն։

Rendez-vous, —ոիւոիւ, ած. ժամադրեալ իւն. 2. ժամադիր. ատհմանեալ, ժամադրեալ ժողովարան. պոլսոմ իչին օլան ուօղ ոչրչէչ. 2. պոլսոմաք նէր. ճիհչէրիւիհաճ։

Rendonnée, տ. Randonnée.

Rendormir, —ոիւօսիրմաք, ն. գործառ ննջեցուցանել. ընդրաք ատյոսիրմաք։

Se —, ն. միաւանգամ ի քուն լինել. էնդիրկեն ատյոսրմաք։

Rendoubler, —ոիւոսպաք, ն. կրկնել, հանգրիճել (գհանգերձն ատ ի կարճել). (բոլոպոյը) փոսրմաք։

Rendre, —ոիւոջ, ն. տալ. ապարէն տալ. գործուցանել. 2. տանել. 3. կատարել. ընտալ. դուցանել. 4. տալ փոխարէնս. հատուցանել. 5. առնել. յարգարել. գոյծել. 6. տալ, բերել (պատուգս, շահս). 7. արտաքս հանել. ապավիժել. փախել. 8. յանդիմեան կացուցանել. յայտնի դուցանել. 9. ճարպմանել. 10. կրկնել. պատմել. 11. մատնել. աւանդել. տալ. ձեռքէ. ձերքէ. փոխարէնս. 2. ձերքէ. 3. ձեռք, ընծայ, ընդհիլ ընձէ. ձեռնէրքէ. 4. ի՞Ճրձինինէ, պէտքէնէ վերջէ. նոտ ընձէ. 5. ընձէ. ետքէ. 6. (ձիւվէ) վերջէ. (փոսր) ձերնէրջէ. 7. փիլոբը, ձերի փէօտջէ. գատ. տէ. 8. արդ ընձէ. ձեռնէրջէ. 9. ընդրճի՞ն ընձէ. 10. ընդրաբլոմաք. նոտը ընձէ. 11. ընդ՞ի՞ ընձէ. ինչ վերջէ։

— grâce, գոհանալ. շնորհակալ լինել. ընդչէրէքէր ընձէ։

— à qn. sa parole, ապատ ի խոստմանէն կացուցանել զոք. պէրիւինի փենոփ վոքըտան տա՞ոֆ ընձէ։

— visite, յայց երանել. այց առնել. վիչիտա ընձէ։

— le salut, ողջոյն տալ փոխարէն. ոչլոմըա ոչլո՞ վերջէ. ոչլո՞ ալմաք։

— l'esprit, l'âme, հանել. փշել. զոգի. քօլմէ։

— témoignage, տալ վկայութիւն. չէհոպէն ընձէ։

ասս. ֆ–ֆրէլ, ֆ–ֆ–ֆ–

ի-յկանմէ. 2. գործողութիւնը կը-
փարմոփ. ի-ալիք կիլլէ. 3. ինչ-
քար փա-վկիլի ներքինի կիլլէ։

Rempocher, -ոիքօշէ, ն. ոյտէն ի գրպանակին տա-
կանել. ինչ-բար ճեպինի փօմոփ։

Rempoissonnement, -ոիքա-ատնըմոյ, ատ. կիտալ միւս-
անգամ մանրկրատ ձկատիք. ինչ-բար պալըփ ի-վրա-կարելու-
լու փալփա-բմա։

Rempoissonner, -ոիքա-ատնէ, ն. կիտալ միւսանգամ
(գետնատեսանող) մանրկրատ ձկատիք. հատ-պատ ինչ-բար
փի-կի-ի պալըփկարելու փալ-
փատ-բմոփ։

Remporter, -ոիքատ-տէ, ն. միւսանգամ ի բաց տանել.
ի բաց բառնալ. 2. շահիլ. ընդունիլ. առնուլ. ինչ-բար
կիտի կիօգի-բմէ. պէր հատա-
ֆա փալկըբմոփ. 2. փազանմոփ.
ալմոփ։

Rempotage, -ոիքօտաճ, ատ. փոխելն յայլ ծաղար. պալ-
ֆա ատփագ յա փօմոփ։

Rempoter, -ոիքօտէ, ն. փոխել, տնկել յայլ ծաղար.
պալֆա ատփագյա փօմոփ,
պի-մէ։

Remuage, -ըմիատաճ, ատ. հանելն (գինուոյ). փոխելն
տմանն յատմանայ. շարժելն.
(պատկոյ) ատատբմա. (կնքա-
պը) պալֆա փըկըցյա պօկաճոա.
ափնատբմա. կի-կիբմէ։

Remuant, ante, -ըմի-ատ, ատ, ատ. անհանգստատու. ար
յաննկ շարժի. 2. խառնա-
բար. խաղապատմուխ. ինչ-
պատբմագ. պայման հատիւ-ինի կ-
կինօք. 3. փիլինգ-կիտար. փավ-
ղա. կի-բի-կիլի- կըփատրըճը։

Remue-ménage, -ըմի-մէ-նաճ, ատ. խառնակաւճիւն,
խառնատաճմն, չատ կատհատ. 2.
խառնակաւճիւն. ապմատկ.
շփոթմ. կնքա պաղըձնըփկըկը,
պաղպաղատը, կէօկի-. 3. ա-
կի-ի-կիլի-. փաբղալա։

Remuement, -ըմի-ատ, ատ. շարժատմն. յայգը. 2. ապ-
մատկ. դգրդիւն. 3. ատնելն,
տանելն (գհատ). ատկըձնը.
ինչ-բրինօք. 2. փաբղալա. ա-կի-
կի-կիլի-. խիսիկալ. 3. (նիփ-
բոփ) նատկըմա։

Remuer, -ըմի-կէ, ն. շարժել. խառխատկ ի տեղատոյէն.
2. յուզել. դրդռել. պրպտել.
3. ապմկել. խռատկել. 4. միւս-
անգամ շարժել. յառաջ վար-
բել. ատկըմոփ. ի-ըրինօքն փը-
մըկըպոկիմոփ. 2. ինչ-բրինօք. 3.
փաբղալա կըփատբմոփ. ա-կինի-ատի
ինիմէ. 4. ինչ-բար ի-կինի-կի-
նիմ-բմէ, ինձնէ ափ-բմէ։

— la terre, փորել, բրել, ակոսել պտեղին. 2. ատել,
տանել հաղ. փոպմոփ. փա-
կըզ պէկատը կըփատբմոփ. 2.
նիօփբոփ նատկըմոփ։

— ciel et terre, գատնինալն քար շարժել. գատնինալն ատա-
ճատարա ատատարել. ի-կինօքին
ինկինի ինիմէ։

— un enfant, մանրկել գմայ-
նուկն. փոփոխել գկատնճատ-
բատբա մանկան. մատըմը նի-
գիպկիմէ. մատըմըն փատնափա-
կըձը պէյիկիլիբմէ։

Se —, յ. շարժել. խառնալ ի տեղատոյէն. 2. շրջանն ատա-
նուլ. ատկատնմոփ. փըմըկատն-
մոփ. 3. պէվը կիմէ։

—, կ. խլրտել. խառնալ. պե-
գատփոխ լինել. ատկատնմոփ. օյ-
նամոփ. ինքրինօքն փըմըկատնմոփ։

Remueuse, -ըմի-էօզ, էփ. ապատեակ արտրանի. մանրկիչ
եւ փոփոխիչ խառնձարրոց
մանկան. պէկիէ ինըգմինի-էա-
բը էատօտ փատնափ նիգիպկ-
կիւնճ փատը։

Remugle, -ըմի-կիը, ատ. հատ բարբատի. մըկատհատու-
ճիւն. փի-ֆ փօփատատ։

Remûment, -. Remuement.

Rémunérateur, -էմի-նէ-ատփօտ, ատ. հատուցանող. վար-
ձէտհատողց. ապրպէտա-

Rempailleur, euse, ՚ռաֆ-ֆայլէօր, էօզ, ար. հւ. էէ. հիւսիչ, նորոգիչ յարդի աթոռոց. (սանդալիէ) առանձնաբնիւ ներկրուած երբեմն, երեկլեկեան։

Remparer (se), ար. ռաֆֆառէ, ֆ. պատնէշ կանգնել. ամրանալ. ինքզինք խափանել. ոխկէրլէնմէ։

Rempart, ՚ռանֆառ, ար. հողաթումբ. պատնէշ. պատուար. պաշտպանէշ. ինքնիրեան. խոչիտ։

Remplaçant, ՚ռանֆլասան, ար. զինուոր փոխանակ այլոյ. տեղապահ. պահպանողն երբեմն նիզեր խաղալու։

Remplacement, ՚ռանֆլասման, ար. կատարեալն, մատնելն փոխանակ այլոյ. տեղակալութիւն. փոխանակութիւն. 2. զեռեղելն, հաստատելն (զգրաման ի վերայ կալուածոց ոյն)։ ասերբին ներբին ֆօմա, ներմ-ներբին ֆօմա-վէլլէմէ։ 2. (ափլէյէ պէր պուլ խալիրլէն)։ ռանֆըրմա, ներկալ ինքնին։

Remplacer, ՚ռանֆլասէ, ն. յայորդել. փոխանակել. 2. ունել զտեղի. հաստատել. 3. կարգել փոխանակ. կատարեալ ի տեղւոջ. 4. յարգել (զարծաթն)։ զեռեղել (զարծաթն ի վերայ կալուածոց)։ ներբին ներքին։ 2. ալ-բիչինին ներբին ռանֆլասէ. պէնիզեր օլմէ։ 3. պուխաբերն ներբին ֆօմա։ 4. ափլէյէ ներկալէ, ներբին-ներբինէ։

Remplage, ՚ռանֆլաժ, ար. ընուելն գինեաւ զվերացեալ մաճ տանապատ։ 2. կոտորք քարանց ի լնուլ զանջրպետս օրմոց՝ ներքոյ ֆըռըսըներն եւ-սկիզբն ինչ-որ։ 3. պիվոտ արաբերը պօլատրամաճ ծռելոյ։

Rempli, ՚ռանֆլի, ար. հանգրճուած. ամփոփուած (ի կարճել զհանդերձս)։ ֆոմա։

Remplier, ՚ռանֆլիյէ, ն. հանգրճել. ամփոփել (զհանդերձս ի կարճել)։ ֆոմաճէ։

Remplir, ՚ռանֆլիր, ն. լնուլ. միւռանգամ. ընուլ. 2. գրաւել. ունել. ի կիր արկանել. 3. լնուլ. կատարել. 4. հաւուրցանել. յետս տալ. 5. լնուլ. զհինգ կամ վեց սիւնակս տապալուցն գտնելիք. ինչ-որ պօլատրմաճ. պօլատրմաճ. 2. ինքնիմաճ. պերմէճ. ֆուլլամաճ. 3. ինչ-որ, ենթա. ինքնա. 4. ենպէճիլ. ինքն վերմէճ. 5. ինքնա-նէլէ որ ենթա-յա պօլատրմաճ։

Remplissage, ՚ռանֆլիսաժ, ար. լիր. լցնել իրը. 2. աւելորդ, անօգուտ ինչ կամ բանք. 3. նորոգութիւն. կատարումն. ինչ-ինչերի պօլատրաճաճ նկատել. 2. իրը ինքնիմա իչին ֆօմա-լան խոյտ լըզըմըշ նկատել, ակօզ. 3. (պանիլլըյը) նկնկելէմէ. 4. ր. Remplage 1.

Parties de —, միջին կամ լցնել ձայնք. օրնա ակօ։

Remplisseuse, ՚ռանֆլիսէօզ, էէ. նորոգիչ, կարկատիչ (սաղնեգործաց). (փանիլլը) էնկլեկչէի։

Remploi, ՚ռանֆլօա, ար. յարգելն, զեռեղելն զարծաթի. ափլէյէ ինքզինք ֆօմալամա, պէր պուլ խալիրլէն եօնէրլեմա։

Remployer, ՚ռանֆլօայէ, ն. դարձեալ ի կիր արկանել. 2. դարձեալ յարգել, ի շահ տալ, զեռեղել զարծաթն. ինչ-ինչ ֆօմալամաճ. 2. ափլէյէ ինքզինք իչլէնիլէ խոյտ ասող ներբին եօնէրլեմէ։

Remplumer, ՚ռանֆլիւմէ, ն. միւռանգամ յարգարել փետրով (գաւազիկն). (չինպօլլօ) ինքզինք ինչ-ինչ նկատել։ Se —, ֆ. նորափետուր զարդարել (թռչնոց). 2. միւռանգամ շահիլ, առաձալ զվնասն. պատասպարել. 3. դարձեալ զօրանալ. ենկնկեան

—, ն. միաւանգամ ի վեր ելլանել. 2. դարձեալ հնծուցանել. նորագ երիւարս մատուցանել. 3. հանդերձել (կահուք, կազմուածովք). յարդարել. նորոգել. 4. լարել (ժամացոյցս, գնուարպատրանս). 5. նորոգել զերկաս եւ գներքան կօշկաց. 6. ուզել. գգաստացուցանել. զօրացուցանել. ընթրաց ել ընթրիս. 2. ինձինքն ոչնա գին-քիր+. ինձինքն ոչ ընթրել+. 3. ինձինքն ովսանալ, լողանալ ի ջուր տանել. փոխանիլ. ինձինքն+. 4. (սահիլ, լողալ) գոյրս. 5. չինչինին ինչանչանչ վն սլիշնը ինձինքն+. 6. սէլշնը գոլշնա ինչիրն+. (ինչրե+) վերն+:

— une fleuve, նաւարկել ընդդեմ գնացից ջուրց գեայ. 2. երթալ (կառօք) առ գետն զերբ ի վեր կոյս. (գոյշղ ըլա) չայս գոլշը ինչն+. 2. չայ փնաւրշնտան (սրտպոյլա) էօգուշը գօղրանչիր+:

Remontrance, ո՛ճնդանչ, նգ. յայտարարութիւն սհասհաւիեան. յանդիմանարարութիւն. ամբաստանութիւն. 2. յաւշարարութիւն. խրատ. խօշնատատալշան+ պէյանը. ի՛հատգերքին. շէ+եայքին. 2. ենայ՛ր. նատիհան:

Remontrer, ո՛ճնդա՛, ն. յանդիմանել ցուցանել (զանպատեհութիւն իրիք). յանդիմանել առնել. 2. ազդ առնել. ծանուցանել. խրատել. պէր նչանչնին ի՛նատպէչնէչ չնչին ինչանչրմ+, տահգա՛ր երինմ+. 2. խոպէր, ենայ՛ր վէրմ+:

Se —, ֆ. միաւանգամ երեւել. ինձ+ր ինչրի՛նմ+, օրնատ չնգնմ:

Rémora, ո՛ճնա՛, սր. ապակել խափանիչ. 2. նաւա-կայ. երթինէիս. ձուկն ինչ. նինչ. 2. (ենո+ինչրին չնչա՛ի՛նճ) ինչ պատրաստան պատնէշ:

Remordre, ո՛ճնդա՛, ն. միաւանգամ խածանել. 2. դարձեալ յարձակիլ. 3. հարկանել. խայթել. առնչիլ. յանդիմանել. ինձ+ր ընդնմէ. 2. ինձ+ր հի՛ճմ երինմ+. 3. (գոլչի) ո՛րմէ, ոօգմէ:

Il n'y veut plus —, չկամի միաւանգամ յառնի հարկանել. ինձ+ր եւ ո՛րմէ ի ինչրչօր:

Remords, ո՛ճնա՛, սր. խէճ, տագնապ, ըստգտանիք մտացն խղճի. գոլշի ո՛րմ. գոլշ երպրիրտալը:

Rémore, ի՛ն. տ. Rémora.

Remorque, ո՛ճնօ՛ն, ի՛ն. ձգելն նաւու գայլ նաւ. 2. պարան նաւաձիգ. ինչիչ ի՛ինչ+ չի+ն. 2. ի՛ինչ+ ի՛ին:

Remorquer, ո՛ճնօ՛ն, ն. ձգել նաւու գինի իւր գայլ նաւ. ինչիչ ի՛ինչ+ չի+ն+:

Remorqueur, ո՛ճնօ՛նօ, սր. նաւաձիգ նաւ. ի՛ինչ+ չի+ին ինչ:

Rémotis, ո՛ճնօ՛, À —, ի միտկոցին. մերկաւսի. ոչը ընօ՛ն:

Remoudre, ո՛ճնա՛, ն. դարձեալ ազալ. ինձ+ր ի՛չի՛նմ+:

Rémoudre, ո՛ճնա՛, ն. արկ միաւանգամ. ինձ+ր ոչի՛չնմ+:

Rémoulade, տ. Rémolade.

Rémouleur, ո՛ճնա՛չօ, սր. յատանիչ. ոչի՛չչէնմ:

Remous, ո՛ճնա՛, սր. պտոյտ ջուրց (ի շարժմանէ նաւուց). (ինչինին գի՛օնչնէն՛ին պէին օլան) ա՛ո՛ չի՛վրինինի՛ն, գօլանմա՛ոը:

Rempailler, ո՛ճնայչի՛, ն. հիւսել, յարդարկել միաւանգամ յարդիւ. ինձ+ր ատման ընա՛ էօրմ+, գի՛ինմ+:

առնելը յանձն. յետս առնդում. 3. առաքում (արծաթոյ). արծաթի յղեալ. 4. յապաղումն. յամառք. 5. թողումն. շնորհելն (պարտապանի զմասն ինչ պարտուց). 6. հատեալ, նուազեցուցեալ գին ի վարձ գնողէ. 7. կայանք կառաց. 8. կառք վարձելի. 9. թաքստաց (կաքաւուց, նապատաց). անտառակ. թփուտք. ապաք կղմինք. խիճաս. 2. ընկալիմ կղմինք. ձերի գնօրդիս. 3. (ափունք) խօլասք, խոնարհք. հեվեսք. 4. ներքինի. ընկերիս. առվմա. 5. (պօրճառնառն ալիք ծովուն) պաղտղտաս. 6. ընահոլատուիս. գիպոպղտիս. 7. արատա գօյացեալ կերր. արատա ախօրատ. 8. էրտ արտաստ. 9. (էրէրէ, ընավչան) ներքնեցեալ կերր. օրմանցիք. ջուր կորիք։

Être sous la —, լինել առանց պաշտպանման կամ ի վիճակի հանգստանալոյ. կալ ի դադարման. ամաստպաղ ծովու ընկերս օրմէ։

Remiser, ներքնել, ն. դնել, մուծանել (զկառս) ի կայանս. ախտրա գօրմէ, ոչիմէ։

Rémissible, ներելի, ած. թողլի. անվ օրանաստ։

Rémission, ներում, ետ. թողութիւն. շնորհք. շնորհումն. 2. զիջումն. մոռացմունծութիւն, արդահատութիւն. 3. նուազութիւն (կերպանոյ...). անվ. պաղերեցում. 2. ներկոծիչ. բիծիծաղ. 3. (գերիմա...) կոխելիք, ներվելիք։

Rémissionnaire, ներումնախ, ար. շնորհընկալ. անվ ձիերմանը առնել էլիք։

Rémittent, ente, ներկաղ, անիք, ած. թուլացօղ, նուազօղ (տենդ). արատա պէր ներվելիք, պղտան։

Remmaillotter, ներկոծիչ, ն. վերստին պատել զմանուկն ի խանձարուրս. ծաղքը ընկերոր գոտանգաղ աղերմէ։

Remmancher, ներմանել, ն. վերստին դնել ի տեղի, եւ յարակալս դնել. երեսիցն առաք, գոպղէ ներելէրմէ։

Remmener, ներմընել, ն. վերստին տանել ընդ իւր. ընկերոր պէրտպէր ներօրնէրմէ։

Rémolade, ներծլատ, ետ. սպղտ ինչ կծու համեմատեալ. 2. սպեղանի ճմլեալ մատանց. պէր ընաղ էտէտին առլտ. 2. ատ երատաքնա ախորնէրմէ հելհէրմ։

Rémole, ներծլ, ետ. պատղատք, յորձանք ջուրց. անաֆօր. ներտատ։

Remontage, ներծողքաք, ար. նորոգումն երկատաց եւ ներքանի մուճակաց. գոռնգտատ երեսրա երեսրանէ վեր առնելը երեսրանէ։

Remonte, ներծողք, ետ, լրումն պակասեալ երիտասարդաց. 2. գնումն երիտասարդաց ի լրումն պակասելոց. 3. վերրդատին զուգատորութիւն (մատակ ձիոյ). երտներին ատլտին երերինէ պօլատարմ. 2. առյջը ընկճամլտմ էլէին երենէ ատ առմ. 3. (գերատ) ընկերոր ելինիներլմէ։

Remonter, ներծողք, ն. վերստին երկանել, հեծանել. 2. բարձրանալ. երկանել ի վեր. 3. վերստին յետս դառնալ. 4. հատանել. 5. անդուստ ի սկզբանէ, անդուստ ի վերուստ սկսանել. ընկերոր ընդմէտ, պինդէտ. 6. ծօխորը գօրնմէտ, երեսրանէտ. 3. ընկերոր ներվելիք պէրտնէտ. 4. երենիներմէտ. պատյանմէտ. 5. պէր առնատնգտան, պատղընգտան պատղատմէտ։

— sur sa bête, ձահել, ի բուռն արկանել զկորուստսն. գօրյընքը գօպղանմէտ, ընկերոր երբ ներինէրմէտ։

գեղ մնաուցանել. դարմանել. դարման առնել. խնամ եմ. չարե պատմութ:

Remēler, ռ-ղ-ել, ն. վերբառին խառնել. ընդհարբ դառնալ:

Remembrance, ռ-ղ-ոն-ա, իգ. յիշատակ. ընդհարբ ընծայ:

Remémoratif, ive, ռ-ղ-ո-ա-տիֆ, իվ, ած. յուշարար. անարգանք:

Remémorer, ռ-ղ-ո-ռ, ն. յուշ առնել. անարգանք:

Se —, ն. յիշել. անմոռ:

Remener, ռ-ղ-ն-ե, ն. անդրէն տանել. պարբեր ածել. ընդհարբ ընծայել. ետ ընդհարձակ:

Remercier, ռ-ղ-ե-ռ-ի-ե, ն. շնորհակալ լինել. շնորհ առնել. գոհանալ. 2. չկամել. չառնուլ. չանձն շնորհակալութեամբ. 3. հանել, արձակել պատուով ի պաշտամանէ. ընդհարձակ եմ. ընդհարձակ ընծայ:

Remerciment, ռ-ղ-ե-ռ-ի-ման, ար. շնորհակալութիւն. գոհութիւն. ընդհարձակ ընծայ:

Réméré, ռ-ե-ղ-ե, ար. գնելի վերադին յետոյ. ետ դարձելի ապրանք:

Remettre, ռ-ղ-ե-թ-ր, ն. գարձեալ դնել. միւսանգամ արկանել. 2. միւսանգամ հաստատել (զոսկերս խախտեալս կամ զանդամս բեկեալս). 3. բժշկել. յառաջին առողջութիւն իւր ածել. 4. հաստացանել. յառաջին կարգ անդր հաստատել. 5. հաշտեցուցանել. միաբանել. 6. առաքել, անցուցանել (արծաթի յայլ քաղաք). 7. փարատել (զերկեւղ...). միխիթարել. հանգուցանել. 8. յանձն առնել. առանդել. այսրէն յետս տալ. 9. յայսպղել. յերկարել. յայլ ժամանակ ձգել. 10. թողուլ. ներել. շնորհել. հրաժարել. ընդհարձակ ընծայ. 2. (ընդհանուր ընդհանրական խոստ. ընդունել զպատիժս) ընդհարձակ ընծայ. 3. տալ. ընդհարձակ. չնչին վերադին. 4. ետ ընդհարձակ. իւրմէ հալածել. 5. պարբերձակ. 6. (տէր առաջ շնորհել աշխ.) խոստանալ. ընդհարձակ. 7. (ընծայ...) տէր ընծային ընդհարձակ. ընդհարձակ վերադին. խոհրկանաբարձակ. 8. սիփոբել. ընդհարձակ. ընդհարձակ. ներ վերադին. 9. ընդհարձակ. առաջարկ. պատիժ. պատիժ ընդհարձակ. 10. աջել ընդհարձակ. պարբերձակ. պրակտիկ:

— à la voile, միւսանգամ առագաստ պարզել. ընդհարձակ ընդհարձակ ընդհարձակ:

Se —, ն. միւսանգամ բազմել, նստել, ընկողմանել. 2. առողջանալ. 3. յառաջին կարգ անդր գառնալ. միւսանգամ առանալ. 4. միխիթարել. հանդչել. 5. յանձն առնել. գանձն. ապաստան լինել. 6. վերադին վաստկել. միւսանգամ սկսանել. ընդհարձակ օրհնարձակ, փծոմակ, խոհակ. 2. չնչին պատիժ. 3. ընդհարձակ հալածական ընդհարձակ. 4. ընդհարձակ. ընդհարձակ. 5. ազդ. ընծայ. ընդհարձակ. 6. ընդհարձակ պատրաստակ, եւ այլն:

Se — qc., յիշել. անմոռ:

Remeubler, ռ-ղ-ո-պ-լ-ե, ն. գարդարել միւսանգամ կահ-կարասեաւ օրհնարձակ ընդհարձակ ընդհարձակ:

Réminiscence, ռ-ե-մ-ի-ն-ի-ս-ան-ս, իգ. յիշատակ. յիշումն. յուշ կալեալ բանք. չնչին խոհրկանաբարձակ:

Remise, ռ-ե-մ-իզ, իգ. ապաստարձակ. արձակուրդ. 2.

բար կ՚ինչէ ֆօմա, պէտք. ինչ-բար կ՚ինչէ կ՚ինչ։

Rembarquer, ռանպարքէ, ն. միւսանգամ ի նաւ մուծանել. ինչ-բար կ՚ինչ ածմամբ։ Se —, յ. դարձեալ ի նաւ մտանիլ. 2. դարձեալ մկրատուխ լինել. ինչ-բար կ՚ինչ պէտք. 2. ինչ-պէտք կ՚ինչէ։

Rembarrer, ռանպարէ, ն. ուժգնութեամբ ի բաց մղել. 2. ի բաց մերժել. կ՚ուզեն կռիւ կ՚ելլէ կ՚ինչ. 3. բերդ կ՚ինչ. ֆօմա։

Remblai, ռանպլէ, ար. հող, կապիճ ի լնուլ կամ ի բարձրացուցանել զգետին. պէտքին պօյտուրմանէ խօսք կ՚ընէ։

Remblaver, ռանպլավէ, ն. դարձեալ սերմանել (հացի)։ ինչ-բար կ՚ընէ։

Remblayer, ռանպլէյէ, ն. լնուլ գետին, գետնայն. լիր արկանել. ինչ-բար խօսք կ՚ընէ ֆէյլասուֆլէ կամ ինչ-պէտք պօյտուրմանէ։

Remboitement, ռանպուատման, ար. հաստատուիլն (գետնի) ի տեղոջ. ոտքացանելն վերստին. (ինչ-պէտքի) ինչ-բար կ՚ընէ ֆօմա. կ՚ինչ-պէտք պէրլէրէ կ՚ինչ։

Remboiter, ռանպուատէ, ն. հաստատել յատակին տեղոջ. գետնդել. միւսանգամ ոտքացանել. (ինչ-պէտքի) ինչ-բար կ՚ընէ ֆօմա. ինչ-բար պէրլէրէ կ՚ինչ։

Rembourrement, ռանպուռման, ար. լնուլն խծծոտ գըլիսէ կամ պօյտուրմա։

Rembourrer, ռանպուռէ, ն. լնուլ խծծոտ, բրգով. պատառատաւիր գործել. գըլիսէ կամ պօյտուրմա։

Se —, յ. խծծել զորովային իւր. ինչ պատ կ՚ինչ։

Remboursable, ռանպուռսապլ, ած. այսպէս կ՚ասուչցանելի. ինչ-բար կ՚ինչ ֆօմա։

Remboursement, ռանպուռսման, ար. հատուցումն. կ՚ասու վճարումն. ֆօմա. կ՚ինչ կատ կ՚ինչ։

Rembourser, ռանպուռսէ, ն. հատուցանել. տալ. այսպէն կ՚ասու վճարել. 2. առնուլ. ընդունել. կրկ (նահանջ)։ կատ կ՚ինչ. ֆօմա. 2. ազատ. 3. ազատ։

Rembrasser, ռանպրասէ, ն. դարձեալ ընդգրկել. ինչ-բար ֆուճափլամաֆ։

Rembruni, ie, ռանպրունի, ած. թխացեալ. աղօտ. 2. տրտում. թխաթխեալ. պատնոտ. 3. ֆասուկէրլի. ֆայլ.ըսը։

Rembrunir, ռանպրունիր, ն. թխացուցանել. աղօտ գործել. նուազեցուցանել զփայլէնին. 2. տրտմեցուցանել. պատմանը, պատնոտ կ՚ինչ. 2. ֆասուկէրլինկ ինչ։

Rembrunissement, ռանպրունիսման, ար. թխութիւն. աղօտութիւն. պատնոտ. պատնոտը։

Remburhement, ռանպուրման, ար. միւսանգամ գործ (եղջերուի) յորջ իւր. (ինչ-պէտքի) ինչ-բար կ՚ինչ ընդ պէտքին։

Rembucher (se), սը ռանպուչէ, յ. միւսանգամ որջատուս լինել. ղօղել (երէցոց) ի մայրիս. (հայվան) ինչ-բար կ՚ինչ ընդ պէտք. կ՚ինչ-պէտք օրմանս կ՚ելլէ կ՚ինչ։

Remède, ռէմէտ, ար. դեղ. դարման. 2. դարման. պատճառանք. հնարք. 3. դեղ գրելոյ. իլաճ. 2. լաւ. սանալ. խրատ. 3. հօգնա. կնիկան։

Le grand —, անդիկ ի դարման ափրոդիտեան ախտի. ֆէրնէյ իւլէրինէ ֆարլը ֆանըլան չ՚ինչ։

Remédier, ռէմէտիէ, ն.

Relimer, ~ըլիմ, ն. *միւսանգամ խարտել*. ընդբար եղինդել։

Reliquaire, ~ըլիքէր, ար. *սրբընկալ տուփ. անօթ նըշխարաց սրբոց. պատիւոն ֆոպը։*

Reliquat, ~ըլիքա, ար. *մնացորդ (հաշուի, կերթակրոց, հիւանդութեան)*. հետագ, ետամ, խոստիկ) պատճառ։

Reliquataire, ~ըլիքատէր, ար. *պարձակալ, տակաւին պարտատուն. պահա պօրճառֆուլան։*

Relique, ~ըլիք, էգ. *նշխարք, մնացուկք սրբոց. երկիւղ պատիւ նըշխարաց։*

Reliques, էգ. յ. *մնացորդք. նշխարք. պատիւ. օգնական խոհրդ։*

Relire, ~ըլիր, ն. *միւսանգամ ընթերնալ. ընդբար օգտակար։*

Reliure, ~ըլիւր, էգ. *կազմ գրոց. արհեստ ընդբարելոց, պաղը. ճիւտիկ։*

Relocation, ~ըլօգասիօն, էգ. *կրկին կամ երկրորդական տուչութիւն ի վարձու. ընդբար եղելոյն վերջ։*

Relouer, ~ըլուէ, ն. *պարձակալ ի վարձու տալ. ընդբար արեան վերջ։*

Reluire, ~ըլիր, ն. *փայլիլ. փոզփողիլ. 2. շողալ. պայծառագոյն երեւիլ. փոքրըկ փորըկ փորլոտ. 3. կրկին ծագիլ։*

Reluisant, ante, ~ըլիզան, անդ, ած. *փայլուն. պաղպաջուն. պայծառ. 2. շպարուած ի անգոյր. փորլոտ. 3. ֆըղըճիս օր-րի-ըն-ը (խօս)։*

Reluquer, ~ըլիւքէ, ն. *հայիլ կողմնատակի. 2. ակն դնել. խոն պոտճոտ. 3. ծիծաղ պէտճէ։*

Remâcher, ~ըմաշէ, ն. *միւսանգամ ծամիլ. 2. որճաձաւ ի միտս. յիշողագաւ ի մտի. ընդբար նէյնէտճէ. 2. ընդբար պէ ընդբար պէ-նէ-ռճէ։*

Remanger, ~ըմանժէ, ն. *միւսանգամ ուտել. ընդբար խմճէ։*

Remaniement, ~ըմանիման, ար. *վերատին յարդարուճիւն. ընդբար պէ-պճէ, խոտճոտ։*

Remanier, ~ըմանիէ, ն. *միւսանգամ շօշափիլ. 2. վերըստին յարդարել, կազմիլ. ընդբար եւ պօֆս-ռճոտ. 3. ընդբար պէ-պճէ, խոտճոտ. պէտ պոհա եւրէն ֆեդիճէ։*

Remarier, ~ըմարիէ, ն. *միւսանգամ ամուսնացուցանել. ընդբար եվնէռճոտիճէ։*

Se —, յ. *պարձակալ ամուսնանալ. ընդբար եվնէռճէ։*

Remarquable, ~ըմարգապլ, ած. *նշանաւոր. երեւելի. արժանի յիշատակի. ճոմպոտ. ճեշհոտ. ֆեդիճոտ օլռռճոճ. գոյռնէ ճոպլոտ։*

Remarquablement, ~ըմարգապլըման, ած. *նշանաւորիմն. մեծապէս. գոյնէրէպէս։*

Remarque, ~ըմարգ, էգ. *դիտողութիւն. նկատուճիւն. գինուճիւն. հոպէյէ. ֆեդիճոտ. կռնդիճէ։*

Remarquer, ~ըմարգէ, ն. *միւսանգամ նշանակել. պարձակալ նշանակ ի վերայ դնել. 2. նկատել. ի քնին մտաուցանել. միտ դնել. դիտել. 3. լինտրել. գաւառնել. ընդբար նէյռճոտ, պոմպռ եօմոճ. 2. ճռլհոպռ, ֆեդիճոտ կրնճէ. ֆեդէդէ եօմոճ. ոճպճէ. 3. ոճպճէ. ոյընմոճ։*

Remballer, ~ռնպոպլէ, ն. *միւսանգամ պատուանել զգեստիմն. (մաղլոբը) ընդբար ռոբմոճ, պոպլոմոճ։*

Rembarquement, ~ռնպարգըման, ար. *միւսանգամ դնելն, մտուանելն ի նաւ. վերըստինռնաւարկուճիւն. ընդբար-*

չելմէ։ Եւրիւնէ պուէթ ելիւրմէ։ 11. (ալէրմինէ պէր գուէրռան) ապառ եւնէ։ 12. խորթիւ է-ւէրիւրէ ալմէ ։
— la moustache à qn., կարճել գլանգունքմունքը. խանարհեցուցանել. պուէնըը եւմէ։ պուրնառնա պնորմէ։
Se —, 3. կանգնել. կալ. յառնել. 2. յառնել միանգամայն յանկողնոյ. 3. միանգամայն զօրանալ, պայծառանալ. պատապարիլ. 4. փոխանակել զմիմեանս. փուլթաք. պօզ-ւօ-ւլմաք. 2. պեօ-ւնէրէն գուլթմաք. 3. ի-ւրէրար գու-ւլէրլէնմէ։ խոսիլ ելմէ։ 4. գէնէլմէ։ ալէրնէրէ-ւլէրինէն եւրիւնէ ելմէ։
—, ն. ի լատուքմունքն, յառնողութիւն դառնալ. 2. լինել ընդ ատրուք իշխանութեամբ. կախեալ կալ զուգքէ. խոսիլէրէն գուլթաճ. խոսիլէլէն եկեալ պօռնմէ։ 2. պէրէրինէն հէ-ւթմալընըպա օլմաճ. պէրէրինէն պաշլը օլմաճ ։
Releveur, ը-ըլըմ-օ-, ած. ար. ամբարձիչ (դնդերը). Եօթ-ւարը գուլթըրան (ալ-ւլէ)։
Reliage, ը-ըլէ-ա-, ար. պատուելն զառկառն չորնամկօք. ելմ-ուրլէմմէ։
Relief, ը-ըլէֆ, ար. (բարձր) քանդակ. 2. բարձրութիւն. 3. դարեւանդ. կարկառնալ երեւոյթ (ի պատկերս). 4. փառք. պայծառութիւն. բարգաւաճանք. 5. պատուէր իշխանի. 6. առուքս հողակալի առ բնաւէրն. գուդաբա. գա-պրմա. 2. եէ-ւռ-ւելէ. 3. օ-ֆռ-ւրմա. (ի պատկերս). ը-ըզմալը ի-ւրէ-ռնի-ւլ. 4. չոռ. ը-ւօհրէն. գուլըգելըգ. բ-ըլը-ֆ. 5. պէյ եհրէ. 6. մալէ-ւնէռ առհինէն վէրիլմէ ավ-ւյէ ։
— d'appel, ընդառնելութիւն բաղքոյ. պ-ւօռաճռալը գա-պօռ եմէ։

Reliefs, ար. յ-ւ. մնացորդք (սեղանոյ). (եմ-ւթ-) ար-ըզ-ը։
Relier, ը-ըլէ-, ած. միասնադամ կապել. 2. կազմել գիրք. 3. պատել զտակառն չորնակօք. ի-ւրէրար գա-ւլըմաք. 2. էլինաղ պա-ւլըմաք. 3. ֆը-ւ-ըզը ելմ-ուրլէմմէ։
Relieur, ը-ըլէ-օ-, ար. գրակազմ. կազմարար. էլնաղ պա-ւլըյըզը։
Religieusement, ը-ըլէյէօզ-ըմ-է, մ. առատաձեռնապաշտութեամբ. երկիւղածութեամբ. 2. ճշդիւ. ճշդրիտ. լսոյ մտացն խղճի. խոսոխլէ-ւեռ-ւըզ-ը-ը։ 2. իւրմէնեռ-ւոէ-ւ-ի ելէ ։
Religieux, euse, ը-ըլէյէօզ, ըօզ, ած. առատաձեռնապաշտ. երկիւղած. 2. կրօնական. երկիւղածութեան. առատաձեռնապաշտութեան. 3. ճշգրիտ. հաւատարիմ. 4. վանական. կրօնաւորականի պատուէրներուն համեմատ. 5. վանական. կրօնաւոր. 6. վանական. կրօնաւոր. բահէպ։
Religieuse, ը-ըլէյէօզ, էէ-ը. հաւատաւոր. կուսան. բահէպ։
Religion, ը-ըլէյէօն, էէ-ը. կրօնք. 2. հաւատք. 3. առատաձեռնապաշտութիւն. երկիւղածութիւն. 4. վանք. կրօնաւորութիւն. վանականութիւն. 5. հաւատարմութիւն. 6. վանական միաբանութիւն միջնադարեան ասպետաց. 7. կայնուիկական աղանդ. ֆըշ-ւհեղ. 2. դին. իմմ. 3. զգ-ւհէպէ-. ֆկ-ւանէմ. 4. ռահ-ւթըբ-ը բահ-ւլէլէ-. 5. վէֆ-. 6. Ա-ըլ-ինէ բահ-ւլէլէքէն խոսիլէնէ-. 7. Գ-ւլէվէնէր ֆըշհեղ։
Religionnaire, ը-ըլէյէօնէ-, ար. ազանդատուր կայնուիկական. Գ-ւլէվէն ֆըշհեղ։

պ-լեխ-ւէխ-ւ. 2. ճկլայը կ-ւ-պլիմի խոյտա պ-ռիւն պա-ռիւն ա֊ֆ-լ եմին. 3. հակադա-ռ-ռը ֆա-ռիմբա, ֆայ վէրմ։

Relaxé, ée, —ըլ-ւ-ե, ա֊մեկ. լճա-լացեալ (յիդ). ևվ-լ-եմիլ (-եյէր)։

Relaxer, —ըլ-ւ-ե, ն. ա֊զատել զկալանաւորն. հակ-պ-ռ-ռ-ռ ալար եմիլ։

Relayer, —ըլ-եյ-ե, ն. փո-խանակել գործաւորաց միմ-միանս. նեվ-լ-եմիլի ալմագ. եռէմ-ե ևվ-լ-ե։

—, ն. փոփոխել զերիւաթս յիմ-լ-ւանի. պ-ենլ-ւէտ ասիւռը պ-եյ-լ-եմիլ-ե։

Relégation, —ըլ-եյ-ո-ւթ, էթ. տաթագրութիւն. ա֊քսորք. պ-ռիւն-ե. նեֆի։

Reléguer, —ըլ-եվ-ե, ն. ա֊քսորել. քան ալշարհ հանել. 2. առաքել ի բնակել. պ-ռ-ռ-ւն եմիլ-ե. 2. ըն-ւ-ե-ւէն էլ-ւի պէր եռէլ ևվ-ռ-ռ-ւէ։

Se —, յ. մեկնեալ երթալ. վ-ւ-ւէլ-ե-ւ ևվ-լ-ե։

Relent, —ըլ-ե՛, ար. համ ըորբոսի. նեմ-ւ-լ-ի-ւն (մտոյ). պ-ւէֆ ֆօֆ-ռ-ռ-ռ. եմ պօղ-ռ-ւ-ռ-ղ-ռ։

Relevailles, —ըլ-եվ-եյ, էթ. յ֊. օրհնութիւն ծնընդական կնոջ յառաջնում նուագի երթալոյ նորա յեկեղեցի. լ-ֆա-ռ-ռ-ռ-ւն էլ-ւ պ-ւեֆ-ռ ւէլ-ե-ռ-եյ ևվ-ռ-ռ-ռ-ռ-ռ ե-ւ-ե-ռ-ռ օ-լ-ռ պ-ռ-ռ-ռ-ռ ըն-ւ-ե-ռ-ռ-ռ։

Relevé, —ըլ-եվ-ե, ար. քա-զմած. հանուածոյ-ւ-ի-ւն. 2. հանելն եւ բեւեռելն վե-րըսաին գնդն երկամ ի սըմ-բանն. 3. յայնորդօղ խոր-ւ-ի-ւկ-ը. 4. ժամանակ ի ճաշակ ելանելոյ երեոց. էճմալ. 2. նալը ըզէ-ռ-ըղ-ռ ըն-ւ-ե-ռ-ռ ըվե-լ-ռ-ռ. 3. պէր եռ-ւ-ե ա-ռ-ռ-ռ-ռ-ռ ևվ-լ-ռ-ռ-ռ. 4. ավ հայ-վ-ռ-ռ-ռ օվ-լ-ռ-ռ-ռ-ռ ըզէ-ռ-ռ-ռ։

Relevé, ée, —ըլ-եվ-ե, ած. բարձրացեալ. բարձր. ազ-նուական. 2. բարկ. կծու. ե-ռ-ճ. ա-լ-ռ. ալը. 2. փո-ռ-ռ. ա-ռ-ռ։

Relevée, —ըլ-եվ-ե, էթ. ժամանակ յետ ճաշտ-ռ երեկ-օ-ռ-ռ. հ-ռ-ռ-ռ-ռ ա-ռ-ռ ալ-ռ-ռ-ռ։

Relèvement, —ըլ-եվ-մ-ւ, ար. ա֊զդելն ի վեր. կան-գնելն. 2. բարձրութիւն մա-սանց ինչ նաւի. 3. ճշդրիտ լ-ռ-ռ-ռ-ռ-ռ-ռ-ռ (նախատ). 4. նշանակելն զդիրս. ծրա-գրելն յայնարհացոյց ի֊ըղ-ռ-ռ. ի-ռ-ռ-ռ-ռ ա-ռ-ռ-ռ-ռ. ֆա-լ-ռ-ռ-ռ. 2. ե-ռ-ռ-ռ-ռ. 3. (մա-ռ-ռ-ռ) ը-ռ-ռ, ֆայ եմիլ-ե. 4. ի-ռ-ռ-ռ ե-ռ-ռ-ռ ալ-ռ։

Relever, —ըլ-եվ-ե, ն. կան-գնել. բարձրացուցանել. համառատել. բառնալ. 2. հառատատել. նորոգել. 3. ար-ծարծանել. զարթուցանել. գրգռել. 4. հանգրիժել. ամ-փոփել. 5. կծու, բարկ գործել. համեմել. 6. պայծառ. երե-ւ-ե-ռ-ռ-ռ. պայծառացուց-ռ-ռ-ռ. գեղեցկացուցանել. ազնուացուցանել. 7. դրատա-ռ-ռ. 8. նշանակել. ցուցա-նել. դիտել. 9. կշռադրել. 10. պահակավոխ առնել. լի-նել. փոխանակել զմիմեանս. 11. արձակել. լուծանել (ի գաղանց). 12. նշանակել զդիրս. ծրագրել յայնար-հացոյց ի֊ըղ-ռ-ռ. պ-ռ-ռ-ռ. ե-ռ-ռ-ռ-ռ. ևվ-լ-ռ-ռ-ռ. 4. ա֊ռ-ռ-ռ-ռ. 3. ա-ռ-ռ-ռ-ռ. պ-ռ-ռ-ռ-ռ. (ե-ռ-ռ-ռ) վ-ռ-ռ-ռ. 4. ը-ռ-ռ-ռ-ռ. ե-ռ-ռ-ռ-ռ. 5. պ-ռ-ռ-ռ-ռ. պ-ռ-ռ-ռ. լ-ռ-ռ-ռ-ռ. 6. ա-ռ-ռ-ռ-ռ. ը-ռ-ռ-ռ-ռ. ֆ-ռ-ռ-ռ-ռ. լ-ռ-ռ-ռ-ռ. 7. վ-ռ-ռ-ռ-ռ. ի-ռ-ռ-ռ-ռ. ե-ռ-ռ-ռ-ռ. 8. ի-ռ-ռ-ռ-ռ. ա-ռ-ռ-ռ-ռ. 9. ա-ռ-ռ-ռ-ռ. 10. (ե-ռ-ռ-ռ-ռ) պ-ռ-ռ-ռ-ռ. պ-

Relâcher, ը-ընդ-լ-ել, ե. թո-ւլ-ացու-ցանել. կակղել. 2. արձակել (ի բանտէ). 3. շնորհել. թո-ղուլ. նուազե-ցուցանել. կէ-ղէ-նիմ. խոմ-շամիմ. 2. ազատ եմիմ. փոթ-թարիմ. 3. պրաքիմ. կէ-ղիմ։ — ը, ը. նուազել. յաւա-գին եւանդամանիլ. թո-ւլանալ. մեղկանալ. 2. զանդի առ-նուլ. խարխափ ընկնուլ. հանգչիլ. (հոգւոյ կէ-ղիմ)։ կէ-ղէ-նիմ, ազատիմ. 2. փոր-ձիմ. փէ-ջիմ։

Se —, ի. զինքեանէ. սեղի տալ. 2. թո-ւլանալ. մեղ-կանալ. 3. կակղել. թո-ւլանալ. ի. քաղցրանալ, մեղ-մանալ (օդոյ). 5. հանդչիլ մտաց. կնոխ. փօյ վէրմիտ. պրոփիմ. 2. կէ-ղէ-նիմ. ազ-ատիմ. 3. խոմշամիմ. կէ-ղէ-նիմ. 4. (հովը) փ-ուլչը-լանիմ. 5. ֆէ-ւէր պ-ինիմ, բոհ-ուլանիմ։

Relais, ը-լէ, ար. նժդեհ. երիւար փոխանակաւ. 2. տե-ղի վերին ար փոխելոյ. օթ-ուեան. հանգոյց. 3. որ-սական շունք պահեսոի. պահակախումբ-ուիւն (շանց). 4. անկեան ընդ. մէջ խրա-մոյ եւ պարսպի. 5. երկիր ի ցամաքելոյ ջուրց. կէ-ղէ-ը-լը. 2. կնոխէլ. 3. կէ-ղէ-նէլն ետեւէ նէ-կէ-ղէ-նէ հաւ-ըլ-ան-ըլ-ալ. կէ-օվ-կէ-լէ-ըր. 4. կէ-նո-ղէ-վէ եմ ետեւ պ-ինէ-ը-ը պ-ուռ-ը-ուռ-ուի ինոցին. 5. ոտ-ը կէ-կէ-ըլ-կո-նէ-ը օրինա-ւէ-ըն պ-ինի։

Des habits de —, հանդերձք փոխանակաւ. կէ-ղէ-ր ըտ-ալ։

Être de —, գտտարի կալ. լինել առանց գործոյ. ազ-վատակիլ. պզ. փոթ-ըմիմ. նէ-ր օրմանի. լ-ըզ-ըմանի։

Relaisse, ée, ը-լէ-ը, ած. խանջիալ եւ վատակիտալ (նաւաստակ). հեղ-ը օրմ-ը-ղ եղալ։

Relancer, ը-ընդ-ը-ը, ե. միւսանգամ արտաքս հա-նել (զերծ) ի տեղւոջէն. (ետիէն) կէ-ր-ը-ը-ը

Rejaillissement, ←ժ֊ժ֊լ֊ժ֊ման, ած. ցայտումն. բղխումն. 2. անդրէն դարձ, ցոլումն (լոյսի). 3. ասուածն. ֆեւէբրո. 2. (լուի) ածրա. (հեւէբ) ֆերի ռեծնի. ած. 3. ←ընբռամա։

Rejet, ←ժէթ, ած. բողբոջ. յառաւիղ. 2. մերժուածն. 3. կրկին ուղիք. միւսանգամ դնելն ի վերայ (հարկս). 4. անցուցանելն յայլ հաշիւ. ֆելէս. լաֆ. 2. բեռք նիւթ. 3. ինէրթ ←ուլման պրոմա. երէ ֆոն վերլի. 4. պայման հնոտա։ ֆերէրնէ։

Rejetable, ←ժէթթաբլ, ած. մերժելի. դատուելի. բեռք օլաճանոք. ֆոպոռ օլուճանոք։

Rejeter, ←ժէթթէ, ն. միւսանգամ արկանել, ձգել. 2. յետս մղել, դարձուցանել. 3. փոխել. արտաքս ընկճել. 4. մերժել. յառնուլ յանձն. 5. միւսանգամ բողբոջել. 6. առանել այլուր. փոփոխել անցուցանել. 7. միւսանգամ արկանել, դնել ի վերայ (հարկս). ինէրթ ←ուճաճէ. 2. ֆերի էնէրճէ. ֆերի ուճոճ. 3. ֆոռոճէ. տիւորը էճէտարճէ, ուճոճ. 4. բեռք ֆերնէ. ֆոպոռ ենճնէ. 5. ինէրթ ֆիէնէլենճէ. 6. ինէրնի ինռոլել ենճէ. պուչա ինէրթ ինէրճէ. 7. ի֊էրէրնի ինէրթ (ասլառնի) պրոփռոճ։ — **un crime sur qn.**, արկանել զյանցանս ինչ ի վերայ ուրուք. պէր ֆոպոճոնը պիրնինի է֊էրէրնի ածճոճ։

Rejeton, ←ժէթթո, ած. բողբոջ. յառաւիղ. 2. արդի. ծնունդ. ֆելէս. լոճ. 3. եվլոպ։

Rejoindre, ←ժ֊ժ֊ենճը, ն. կցել. միաւորել. 2. գտանել զմիմեանս. հաւանել. պէրնէրնէրճէ. 2. պէրի ռերէրնինի պուլճէ. ենճնէրճէ. 2. պէրի ռերէրնինի պուլճէ. ենճնէրճէ. ֆոռնըլճոճ։

Rejointoyer, ←ժ֊ենէֆուայէ, ն. վերստին ընտել շաղախով զկղմուածս քարանց. նոյն ուրուընընէրճ լամաբ ուլ պոլուրնէ։

Rejouer, ←ժ֊ու, ն. դարձեալ խաղալ. ինէրճ օյնոճէ։

Réjoui, ie, ←ժ֊ու֊ի, ած. զուարթ. զուարթադէմ. լաչ. ի֊էր ենէ֊ռլէ։

Réjouir, ←ժ֊ու֊ր, ն. ուրախ ունել. 2. զքաւսացանել. լաչ ենճէ. ուվէնէրճէ. 2. էնյի պ֊ուլըլճ֊ճէ. էյլենդրճէ։ Se —, ն. զքաւսանալ. զուարճանալ. էյլենդճ։ ղվէն ենճէ։

Réjouissance, ←ժ֊ու֊ասն, նէ. ուրախութիւն. զուարթութիւն. 2. յատկացուած, վերադիր յոռի մոդ նովին գնով. լուլուբէ. ուվէնճ։ 2. խոբոռա։

Réjouissant, ante, ←ժ֊ուասան, անդ, ած. ուրախարար. զուարթացուցիչ. ուվէնէրնէրճէ։ էյֆէլէ. նէլուինը։

Relâchant, ante, ←ըլ֊չան, անդ, ած. թուլացուցիչ, կակղիչ (դեղ). փ֊լոյնէռըճը (լուծ)։

Relâche, ←ըլչ, ած. գադարուածն. դադար. հանգիստ. ֆէբռալճէ. բահռնըլանճ. պրնէնէ. ինէրնէ։ — , նէ. տեղի ուր մարթ է խարիսխ ընկենուլ. հանգրուան. 2. հանգիստ, գադար (նաւու.). պէրը ուիըլըր էեբ. ի֊էն խոնուլը։ 2. (ի֊էն) պրնէնէ։

Relâchement, ←ըլչըման ած. թուլութիւն. 2. քաղցրութիւն, մեղմութիւն (օդոյ). 3. թուլութիւն. մեղկութիւն. 4. հանգիստ. դեւր. ինէլչէ֊էէ. ինէլչէնէ. 5. (հիւ) փ֊լոյնէ֊էնէ. 3. (էպոռթէռթ) ինէլչէ֊էէ, ած֊ռոթլաճ. ձնէռնէրճոճ. պրնէ։

Réimporter, ր-եներ-ել-ել. ն. միւսանգամ մուծանել (վաճառս յայլաշարհ ուրեք). (տէր բեվ-ևրներ) ներ-ել ած-ել։

Réimposer, ր-եներ-ել, ն. միւսանգամ հարկս արկանել. վերահաս գնել ի վերայ. 2. այլով կարգաւ զնանել զչափս դրոշմելիս. ներ-ել ած-ել պարտիլ. ներ-ել ներ-ել-ել. 2. պատըճառել տհկեներին տեր նուագ տիպեր։

Réimposition, ր-եներ-ել-ել, էն. դարձեալ արկանելն. հարկ. կրկին տուրք. 2. միւսանգամ զնանդատելն իչից դրոշմելեաց. ներ-ել ած-ելն պարտիլ. էն. ել-ել վերին։ 2. պատըճառել տհկեներին տեր նուագ տիպեր։

Réimpression, ր-եներ-ել-ել, էն. միւսանգամ դրոշմած. կրկին տպագրութիւն. էդ-ել-ել տեր պատըճառ. ներ-ել պատ։

Réimprimer, ր-եներ-ել-ել. ն. միւսանգամ գրոշմել. դարձեալ տպել. տէր տեղ-ել ներ-ել պատիլ։ (տէր-ել-ել)։

Rein, ր-ել. ար. երիկամունք.

Reins, ար. յո. երիկամունք. մէջք. 2. տղն. քաւակ. ոզնայար. պեղչ-ել-ել. 2. արբ. ըբռ. ծառըղ տեղ-ել։

Les — d'une forêt, եզերք, սպառուածք անտառի. օրանեան տեղ-ել-ել։

Reine, ր-ել, էն. թագուհի. դշխոյ. բամբիշն. 2. բդեշխ (ի ձառագին). ար-ել նան. տել-ել-ել. 3. (ոսոխ-ել-ել) վերել։

Reine-claude, ր-ել-ել-ել, էն. քաւնչեան կամ կդաւ-ել-ել-ել սալար. ֆըրել-ել։

Reine-marguerite, ր-ել-ել-ել-ել, էն. դշխոյական մարգարտիկ. ծաղիկ ինչ. Հնոտ-ել-ել-ել-ել տեր ել-ել-ել ընել-ել։

Reinette, ր-ել-ել, էն. դշխոյախնձոր. բանել. տեր ծիս ընել։

Réinstallation, ր-ել-ել-ել-ել, էն. հաստատելն վերըստին (ի պարտատէն). ներ-ել նոտ ընել։

Réinstaller, ր-ել-ել-ել, ն. հաստատել վերահաս (ի պարտատէն). ներ-ել նոտ ընել։

Reinté, ée, ր-ել-ել, ած. քամահատ. թիկնեղ. արել-ել. ել-ել-ել։

Réintégrande, էն. միւսանգամ
Réintégration, հաստատութիւն (ի ժառանգութեան կալուածոց). (տէր ել-ել-ել ընել-ել-ել-ել) ներ-ել ել-ել։

Réintégrer, ր-ել-ել-ել, ն. միւսանգամ դնել, հաստատել (ի տոհմատուծս կալուածոց). ներ-ել ել-ել, ել-ել ընել։

Réinviter, ր-ել-ել-ել, ն. միւսանգամ հրաւիրել. ներ-ել պավէր ընել։

Reis, ր-ել, ար. — **ef-fendi**, պարտատնակ արտաքին գործոց Տաճկաց պետ. ել-ել-ել. բեյլ-ել ել-ել-ել։

Réitération, ր-ել-ել-ել, էն. կրկնութիւն. երկրորդութիւն. ներ-ել-ել-ել։

Réitérer, ր-ել-ել-ել, ն. կրկնել. միւսանգամ առնել. ներ-ել-ել-ել։

Reitre, ր-ել-ել, ար. հեծեալ զեղմանացի. ել-ել-ել-ել։

Rejaillir, ր-ել-ել-ել, ն. ցայտել. բխել. 2. ոստոտել. 3. հաւանիլ. անկանիլ. 4. բխեցանել, անդրէն արձակել, ցոլանալ (ճառագայթից լուսոյ). ֆըլել-ել-ել. 3. ել-ել-ել. 4. (ել-ել) ար-ել. ար-ել ել-ել. ել-ել-ել-ել։

վիշտք. տհամեստ-ություն. ծա-ծուխ-ություն. տուգ. 2. գեղջ. ատրճանք. ափ. ըզբ. նա-ոխ. ինքնասի-ք. 2. ինվայ. ֆիշէնճանըէք:

À —, ած. ափսոսալու-թյամբ:

Regrets, տր. չէ. տրտունջք. շնչուք:

Regrettable, -ըլի-կըտա-ղը, ած. ազգմ. արժանի ցաւոց. ցաւագին. ափսո-սանք. վայ՛ոյ ինքնասի-ք:

Regretter, -ըլի-կրել, ն. լալ. ցաւել. մորմոքել. ծա-ղել. ապաչ. ազաչել. ափսո-սել. ափսոսանքով. նա-խանձանքով:

Régularisation, -կի-լա-րիզասիօն, իգ. կանոնա-ւորութիւն յարդարում (հաշուի). նե-ղումը շնչելը ներկելը:

Régulariser, -կիլա-րիզել, ն. կանոնաւորել. կանո-նաւոր յարդարել. ընդա-ֆօմ. նկատի վերցնել:

Régularité, -կիլ-լարիթէ, իգ. կանոնաւորու-թիւն, կար-գաւորութիւն. 2. կանոնա-պահութիւն. 3. կանոնա-կանութիւն. վանականու-թիւն. նկատմ. առատ. բա-զում. 2. ֆանտազիա բիւրեղի. 3. բահիլէ:

Régulateur, -կիլ-լատէօր, տր. կանոնաւորիչ կազմուած (մեքենայի). կանոնաւոր չար-ժիչ. (հոլիք-ներ) փո-շիներն ալիքն. փղան-ոսկրմ. փո-փոխական:

—, trice, ած. կանոնիչ. նկատմ ֆօյան:

Régule, -կիլ-լ, տր. մե-տաղական մասն (կէս մե-տաղաց). (նիմ մոփքնէն) խոլի-մոփքն ալեան հիւսուածք:

Régulier, ière, -կիլ-լիէ, -լիէր, ած. կանոնաւոր. կար-գաւոր. 2. կանոնապահ. օ-րինապահ. ճշգրիտ. 3. վայե-լուչ. գեղեցիկ. 4. վանական. կրօնաւորական. ֆանտազ-ըբուլը. փո-քիներին. 2. ֆա-նտազիչ բիւրեղի կտոր. պէպէնտի-կուլէր:

— le courage à qn., տրտունդել. քաջալերել. ներշն-չել վերջ:

Rehauts, -ի, տր. յատ. պայծառութիւն (նկարուց). (ֆոտոկրէր) ալեան խոլոր ֆոլ-լեի ներսինքն ընդգծուած:

Réhabilitation, -կաբիլի-թասիօն, իգ. վերստանգամ հաս-տատութիւն յառաջին կար-գին. դարձեալ առնելը բաւա-կան. խվվերէի հոլինե փօն-փո-րմը. ինքզբար ֆոտըը կըն-ծը:

Réhabiliter, -կաբիլի-թէ, ն. վերստանգամ յառաջին կարգն հաստատել. դարձեալ բաւա-կան առնել. 2. վերստանգամ մեծարել, երեւելի առնել. ինքզբար խվվերէի հոլինե փօն-փո-րմը. ինքզբար ֆոտըը կըն-ծը. 2. ինքնիրեն փո-խոլոր կըն-ծը:

Réhabituer, -կաբիթի-թէ, ն. վերստանգամ սովորեցու-ցանել. ինքզբար ալէյնըցու-ցանել:

Rehaussement, -ի-ման, տր. առաւել բարձրացու-ցանելը. 2. ամուսնի կամ առաւելութիւն գնոյ գահե-կանաց. խի-փոխ-ըն-ծը. 2. ափ-ընէրէն պահուած տրուծ:

Rehausser, -ի-սէ, ն. վերս-տանգամ կամ առաւել բարձրացուցանել. 2. ամեցու-ցանել. առաւելու (գգիներս). 3. յոյժ պայծառացու-ցանել. առաւել եւս գիզեցիկ գար-ծել. ինքզբար խոլօր պէյ-ոփ խի-փոխ-ըն-ծը. 2. տրտըն-ծը. 3. ճլու-ըն-ծը, շէօհրեխ-ներէ տրտըն-ծը. փահա ի-պէլ, ֆոր-լոփ ի-ֆոխ-ըրծը:

— le courage à qn., տրտունդել. քաջալերել. խի-րեր վերծը:

Rehauts, -ի, տր. յատ. պայծառութիւն (նկարուց). (ֆոտոկրէր) ալեան խոլոր ֆոր-լոփ ի-ֆոխ-ըրծեն ընդգծուած:

Réglaur, –ևիլ֊օ–, ար. գծագիրգ. գծիչ. նշուչը նիւթը։

Réglisse, –ևիլիս, իդ. մանուածոյ. ոսկ. ոյնան գնօ֊գիս. գիսան օլոս։

Régnant, ante, –ևինան, անդ, –անդ. թագաւորող. տիրող. 2. գլխաւոր. հասարակաց. տիրող. գոսպնչհալբ գնօրեն. հնչ֊ոյ նոսին. 2. գնօ֊գին. խոսոփ. պալ։

Règne, –նինը, ար. թագաւորութիւն. արքայու֊թիւն. 2. թագաւորութիւն, ազգ, գեղ (բանաց, անասնոց). 3. թագ. պսակ. գօ֊գիչհալբ գոսպնչհալբ. գնվելին. 2. ցինս. ինվալ֊ոյ գնօսնին. 3. խոճ։

Régner, –նիմ, ն. թագաւորել. իշխել. տիրել. 3. շահիլ. տիրել. բռնանալ. ասարճանել. գոսպնչհալբ գնվելին գնօրեն. 2. նոսին նիւթ. րնվոճ օլսոն. նայբլսոն։

Régnicole, –նիգնօլ, ար. քնակ թագաւորութեան. աշխարհաբնակ. նեղլի։

Regonflement, –ըլօֆլը֊սան, ար. ուռնուլն, յորդու֊թիւն ջուրց (վասն արգելոյ ի գնացեղն). ոսս գօպարսս, նայսս։

Regonfler, –ըլօֆլը, ն. միւսանգամ ուռուցանել. նեղրսոր չնչնիչ։

—, ն. ուռնուլ ջուրց արգե֊լելոց յորնիացեղ. ոսս գօ֊պարսի։

Regorgement, –ըլօրժ֊սան, ար. յորդու֊թիւն. պե֊զուսին. նայս. նայգընչբ։

Regorger, –ըլօրժե, ն. յորդել. գեղուլ (ջուրց). 2. առատանալ. բազում, առատ լինել. նայնաֆ. 2. արնոսֆ. չօֆ, պօլ օլսոն։

Regouler, –ըլու–լե, ն. մերժել խիստ բանիւք. կըշ֊տամբել. 2. խծնկել զորավարն. յապիտացուցանել. պնիկնվլե պօօլլեր իւր բերաս նիսփ։ 2. նըբս պասս նեպոբնե։

Regoûter, –ըլու–պե, ն. միւսանգամ ճաշակել. նեղ֊բաս նայնաֆ։

Regrat, –ըլը–ա, ար. մանր վաճառք (ապր, ածղղ). 2. վաճառատուն փերբզակաց. 3. փերբզակութիւն. վերլի նուլսրբ։ 3. վերլի պե֊սիսնեն։ 3. վերլի։

Regratter, –ըլը֊սաբե, ն. միւսանգամ քորել. 2. վե֊րստին քերել. տաշել. 3. վաճառել (ապր) ասկատ տա֊կաս. նեղբրոբ գալըմսե։ 2. նեղբրոբ գալըմսե, րնվոճլե֊սե։ 3. գոպլս գոբլս, ապբր ապբր (նսոչ) ասրմսե։

—, ն. ի քաց քերել, ի քաց հանել (ի հաշուե). (հետապը֊ֆսե նեֆնե գոբլսըլոբբնը) գօմսե, ապաս ապբե։

Regratterie, –ըլը֊սաբը֊բ, իդ. մանր վաճառք. վաճառք փերբզակաց։ 2. փերբզակու֊թիւն. ֊ֆսե նեֆնե֊ մալ֊սս։ 2. նբլնիլե֊։ գոբլս֊ճալբը։

Regrattier, –ըլը֊սաբե, ար. փերբզակ (ապր, ածղղ). 2. որ ի քաց քերէ զմանր մա֊սանս հաշուոյ. կծնի. ապբր ապբր (նսոչ, գեօփ֊բ) ասրը֊ճբոբ. գոբլս֊ճը. վերլի։ 2. նբլսը֊նե։

Regreffer, –ըլը֊նեֆե, ն. դարձեալ պատուաստել. (ա֊զ֊ը) նեղբրոբ ապլսմսե։

Regres, –ըլը֊ե, ար. ի֊բաւունք միւսանգամ հասս առնլոյ. 2. իրաւունք յետս առնլոյ զվաճառեալն. գնեին պյսրէն յետս. պէր գնեմնեին նեղբրոբ ապլսա֊ պնլոհնյնե։ 2. ասիսրել֊ընը նբրե ապլս. նե֊բե ասրը֊ն ապլս։

Regression, –ըլը֊նիօյ, իդ. յետս շրջումն կարգի բանից հակառակ իմաստիւք. պէր նբվ պէյոն նեպոբը։

Regret, –ըլը֊ե, ար. յաւ֊

կարգօք կեանս կնալ · սբռալբ պէր ի-ուրդ իւր ընտ-ներ ։

Régiment, ռեժիմէն, ար. գունդ զօրաց · 2 · յաւմուն-թիւն · խառն ամբոխ · ալոյ · բիճնեցնող · 2 · ախորիս · զալա-պուլբէ ։

Régimentaire, ռեժիմէն-պէռ, ած · (զպրոց) գնդի զօրաց · բիճնիչնող (պէռիպէ) ։

Région, ռեժիյօն, էգ · գա-ւառ · աշխարհ · նահանգ · սահման · կողմն · վիլայեթ · իչխանութիւն · ախոր · սեռի ։

Régir, ռեժիռ, ն. վարել · հոգալ · խնամարկել · 2 · առնուլ (բայից) խնդիր · գործ, հնար, իշխանի ներից · վիճել վիճելիք · 3 · կօղմնիչ ։

Régisseur, ռեժիսէօռ, ար · անառես · մատակարար · գործակալ · կոչն · նաչէր · պա-րեգործ ։

Régistrateur, ռեժիսթրա-թէօռ, ար · արձանագրիչ (կանոնական · պաղերագրից) · պեֆիերէն լեվրէճի-մաչալիճը ։

Registre, ռեճիսթրը, ար. արձանագիր · արձանագրու-թիւն · մատեան · 2 · փակա-ցական փողոց երկրների · 3 · հանդիսութիւն տողից երեսաց կշռոց · ի վերայ միմեանց · 4 · ծակ կամ ընդհան հնոցի քիմիականաց · պնդիչ · պիճ-կիր · չոչոնոմբէ · 2 · երգանոն պօրօլարբէն պէ-բօմպէ · 3 · իւի պրո պրոս օլան ռահիճներբ ուբրաւորբէն պէրի պէր իւղե-րինե կնկամբ · 4 · պէպոմբը ֆօռ-բոռոնոսա ռօլօնբրբ ։

Registrer, ռեճիսթրէ, ն · արձանագրել · ի գիր, ի մա-տեան հարկանել · պեֆիերէ խոչոբ · ֆայթ կիմէ ։

Regitre, ռ · Registre.

Regitrer, ռ · Registrer.

Règle, ռեկլը, էգ · կանոն · քանոն · 2 · կանոն · օրէնք · կարգ · 3 · ձեւ · օրինակ · կա-չապար · 4 · առվօրաթիւն · ճարտարի · ճեռվէլ · 2 · ֆանոն · ան-կանոն · ճշդութիւն · 3 · կէ-ֆօնիչ · նիշանախ · 4 · ափկի ։

Il est de — que, կանոն է · օրէն է · ֆանոն պռոբ · ճա-չիկ պէր ։

Une sotise dans toutes les règles, չիմարութիւն ամե-նեւին կատարեալ · ասբլալբ ասասալբ պելիչի ։

Règles, էգ · յ · գաշտաման · օրէնք կանանց · հայբէ ։

Règlement, ռեկլըմէն, ար · օրէնք · կանոն · կարգ · կարգադրութիւն · ան-ֆանոն · ազբա · նիչամ ։

Réglement, ռեկլէմէն, ի · կանոնեալ կարգօք · կանո-նաւոր պայմանաւ · ֆանոն, նիչամ էլէ ։

Réglementaire, ռեկլըմէն-պէռ, ած · կանոնագրական · ֆանոնական · ֆանոնկէ բօյոռ-մօռ ։

Réglementer, ռեկլըմէնթէ, ն · կանոնագրել · յատնանել զկանոնս · արասբալ ասասբալ ֆանոնկէ բօյոռ ։

Régler, ռեկլէ, ն · պիծ դրոշմել, ձգել · պծել · 2 · ուզղել · կանոնեալ կարգել · հովանի վարել · 3 · անչմա-նել · հասատանել · յանկ հա-նել · ըզգալ ընէոյբ · 3 · պէ-պէ · ազբալ, նիչամ բօմպէ · ընէոյ ընէվրէ · 3 · բեմբէ · ֆօռալ բիմէ · բօրալ վերբէ · պիրիբէ ։

Se — sur qn., գնեա ձրիաւ զօրինակի ուրուք · պէրինի բեհէռնէյէ ֆօրնէ ասլաթ ։

Réglet, ռեկլէ, ար · պիծ (ի կատարածի գլխոց) · 2 · քանոն փոքրիկ · ըզգալճնէ · 3 · պիտառ տէռլէռ բառլե ։

Réglette, ռեկլէթ, էգ · քանոն ի ցանկել զդրոշմելի էջս · պատրաստած ասկիճէնե-րին ներքինքնա ֆօնտլան (պէ-պէր) ֆարլոզ ։

Regarder, ←ըլ՚ուրդել, Ն. Հայել. Նկատել. 2. Հանդիսել կամ Հայել ընդ (պատուել). 3. խորհել, քննել, բազում Հաւասատուաւ. 4. Համարել. Հաշուել. 5. պատշաճել. Հայել. անդ լինել. պատճառ. 2. Թաբլըըընաա շլմաւ. պատճառ. 3. պէտքով իւր պատճառ. 4. պատճառ իւրոյ պատճառաւ. 5. պատճառելի, բաժին օլմաւ։ — , Ն. զգուշանալ. միտ գնել. ապրնմաւ. ֆիկիր ըօլմաւ։

Regarnir, ←ըլ՚ուրնիր, Ն. վերսին շրջոյ պատել. պնդել, Հանդերձել. ԹԷփըր ԹՔփլէնիլէ, ըօլնուիլէ։

Régence, ←ըժանս, է. խնամակալութիւն տէրութեան. խնամապետութիւն. վարչութիւն. 2. վարչութիւն. 3. Հոգաբարձութիւն, ուսուցչութիւն (ի գպրոցի). պրվէնի ԹՔրէնիէնի, վէլայէթի. 2. (պէր շէհիր) իտարիկի. 3. վերինով նշանըլըը. պատրէրիլէ։

Régénérateur, trice, ←ժէնէրաթէօր, թրիս, ար. եւ էն. վերսին Ծնիչ. Նորոգիչ. ԷՆՆՔՔն էկյոտ կոչն։

Régénération, ←ժէնէրասիօն, էն. միւսանգամ Ծնունդ. 2. վերսին Նորոգութիւն. ուղղութիւն. 3. միւսանգամ Ծնունդ աւազանին միջոցաւ Հաւատքեան. ԹԷփըր պօզուրմա, Հաւ կրնիք. 2. ԷՆՆԷնէ. պրօղԷրնիք. ԹԷփպիւ. 3. վաֆիրնէ։

Régénérer, ←ժէնէրէ, Ն. միւսանգամ Ծնանել. 2. վերըսին յաղորդել. ապնուսդաւ անել. Նորոգել. ԹԷփըր ԹՔրէնիէ կրնիք. 2. ԷՆՆԷնէն էկյոտ կրնիք. ԹԷփըր պօզուրնիք. ԹԷփնէպ կրնիք։

Se —, Ն. միւսանգամ Ծնանել. 2. ի յաւութիւն գառնալ. Նորոգել. 3. դարձեալ առաւել եւս ամել. ԹԷփըր պօզմաք. 2. խլըճ օլմաք. ԷՆՆԷնիլէ։ 3. (էվ) ԹԷփըր պէնիլէ, հաւըլ օլմաք։

Régent, ente, ←ժան, ժանթ, ար. եւ էն. յանձնաժող. ԷՆՆաթելիեան. խնամապետ. պրվինի վէրնիլ, վէրնիլի։ — , ար. ատաբէյ. վարդապետ. խօճա. պատրիարք։

Régenter, ←ժանթէ, Ն. եւ չ. վարդապետել, ատաբեյանիլ (ի դպրոցի). 2. վարդապետի ԹՔէն ածել. պերճանալ. Ճոխանալ. տիրել. — ոխլուէն կրնիք. 3. խօշլուէն խաւսիլ. հիւթ կրնիք։

Régicide, ←ժիթիթ, ար. արքայասպանութիւն. 2. թագաւորասպան. փոխիւհ ԹօլԷրմԷք. 2. փոխիւհ ԹօլպրնմԷնիս։ — , ան. արքայասպանութիւն. արքայասպան. փոխիւհ ԹօլպրնմԷք Հաւքնա օլմաւ։

Régie, ←ժի, է. անառասութիւն. Հոգաբարձութիւն (կալուածոց). 2. բաժառատութիւն (ծխախոտոյ). (պ—ւ) նաւըրլըգը, պրօփոպէրլիէնի. 2. (ԹԷփնիէն) վէրնիլի ալմա։

Regimber, ←ըժէնպէ, Ն. կիցս ընկենուլ. ապացնել. 2. ընդդէմ դառնալ. խռովել. ԹԷփնէմ. 2. բաւրլը ԼԷՇմաք. բաւրլը ԹօմաՔ։

Régime, ←ժիմ, ար. կանոն կենաց. կարգ վասն առաղջութեան. ղգուշութիւն ի կերակուրս. 2. վարչութիւն. Հրամանատարութիւն. առաջնորդութիւն. 3. խնդիր (բայի կամ նախադրութեան). 4. ոդկոյզ (մրգոց). ԹԷնէրնէ բէօրէ էսալա ԹանուանաՔ. բէօր է գանան. վէրհիզ. 2. խոսբէ. ի. (տալ սանանաթա խաբմա) սալԷրմԷ։

Vivre de —, կանանալ ինչ

Se — qc., վրիպիլ. ժուժկալել. զրկել զանձն. ուրիշներէ ետ կենալ. ինքնիշխան հանգրստ կեցնել։

Se — à, չառնուլ. չանձն. չկամ կալ. հրաժարիլ տալ. ձեռնհաս եղնել։ ետ դարձ. խոնարհիլ։

Réfusion, ռէֆիւզիօն, էդ. հատուցանելին զնահատ դատին (վասն չերեւցեալ ի դատաստանի). տուեալներ դատաղնըձը ետ եղնել։

Réfutation, ռէֆիւթասիօն, էդ. մերժում. եղծ. հերքումն. ընդդ եղնել. ետկնիչը ետ ընդունիլ։

Réfuter, ռէֆիւթել, ն. մերժել. հերքել. ցրել. ընդդ եղնել. ետկնիչը ետ ընդունիլ։

Regagner, ռըկաղնէ, ն. դարձեալ առանալ. վերստին շահել. 2. այսբէն գառնալ. դարձեալ հասանել. ինէրթ ճամբան շահիլ. 3. ինէրթ տեղանքն ետ դառնալ, ետ ինկնիլ։

Regain, ռըկէն, ար. խոտ միւսանգամ բուսեալ. չեմ առայլին հնձոց. 2. այսբէն մնասպտղութիւն. նէ պէյնէրէն օգնթ պէրէն ետկն օր. 2. խոտ կէշտ. խոտկնիկ։

Régal, ռէկալ, ար. կոչումնք. խնճոյք. պէյֆէրն։

Régalade, ռէկալատ, էդ. Boire à la —, ըմպել առանց դպրծուանս չանձին կզկզլլ. ողողիլ ողջնա ծօշատրաստ եղնել։

Faire une bonne —, խարդախ առաստիկ լուցանել. ուրիշէն ուիկ կաճչնէ։

Régalant, ante, ռէկալան, անդ, ած. զուարթարար. գոսպեցիչ. պէյֆէլի. ուիքչէլ։

Régale, ռէկալ, ար. արքունական տեղեկագիրք կրդիպանի. երջանկանալ բերել կողը օրհնան հնօք։

—, էդ. ասկ արքունի. ծառրեմ հաճոյք օրհն ակնյիկ։

—, ած. Eau —, արքայական ար. հանրապետական ջուր։

Régalement, ռէկալման, ար. հատարար բաժանումն (հարկաց). 2. հարմարելն զերկիր (վերկնչի) ծերեկոյնէ ինչորեր ընդունէ եղնի. 3. ինէրէ պիտի պէտք եղնի։

Régaler, ռէկալէ, ն. հատարար բաժանել. 2. ուրախ առնել. գոսպեցնել. կոչնական առնել. 3. լլկել. տանապազանել. 4. հատարարել. հարմարել (գործոն). ուրիշներէ ինչորեր ընդունէ եղնել. 2. ուրիշներէ. նչկնիկ պէրնէ. ինչաքեր վերնէ. 3. ուրիշին վերնէ. խրթնալատ. 4. ինէրէ ուրուրիշներ. պիտի պէտք եղնի։

— qn., պարգեւել քնչ ուրիշ. ուրիշեր պէր հետնէ եղնել։

Régalien, ռէկալիէն, ած. Droit —, իրաւունք արքունի. հանգերձի տուրքներ։

Régaliste, ռէկալիսթ, ար. առձնակեր կամ հատատուկ կենդանական մորց արքայի. ուրիշ հետևորդ օրհն ընդունէլ։

Regard, ռըկար, ար. հայեցուածք. նայեցած. 2. պատկերք նկարելոյք հանդէպ երեսաց միմեանց. պատկեր. նման. 3. ետ երեսէ ինչ պատճառ պետնէլիր։

En —, հանդէպ միմեանց. յանդիման իրերաց. գուրէ պէտք եղնէ։

Au —, ի. առ համեմատութեամբ. առ. (օձա) պատրաստ. (օձաձև) նաշնեցուած։

Regards, ար. յ. մուտքտուիւն. ֆիւյէր գար. ուիքչի։

Regardant, ռըկարդան, ար. ուսող. նայեցող. ուրիշեր պատճառ։

—, ante, ած. մանր քննիչ. ճշգրիտ կրկատող. ինչ ուրուրիշբջջը։

Refrapper, ֊ըֆ֊ա֊բ, ն. դարձեալ քաֆել. վիւսանդամ Հարկանել. 2. վերըսուին գրաշմիլ (դաՀիճկանա). ընէրսար ա֊բրմէ. 2. էրէնիփէն ալէ֊ա պատմէ։

Refréner, ֊ըֆ֊էնէ, ն. ամենաՀարել. կարգիլ. նէֆֆինի գործի ջոգի ելմէ֊ա։

Réfrigérant, ante, ֊է֊ֆ֊իժէ֊ան, անը, ած. զովացուցիչ (դեղ). ակրինէիփէնի (իլաճ)։

—, ար. ամօֆ զովացուցիչ. 2. աւշարակ զովարար. ակրինիփէնի գոտ. 3. ակրինէիփէնի շէրպեթի։

Réfrigératif, ive, ֊է֊ֆ֊իժէ֊ատիֆ, իվ, ած. զովացուցիչ (բանկերի). ակրինէիփէնի (իլաճի)։

—, ար. դեղ, բանկերի զովացուցիչ. ակրինէիփէնի իլաճ, շէրպեթի։

Réfrigération, ֊է֊ֆ֊իժէ֊ասիօն, իճ. զովացութիւն. ակրինէլէմէ. ա֊ֆ֊Հում։

Réfringent, ente, ֊է֊ֆ֊էնժ֊ան, անը, ած. բեկեալ (ճառագայթից). ինՀիճ֊ֆ էփէնի։

Refrire, ֊ըֆ֊իր֊, ն. տապակել. վիւսանգամ. ընէրսար ընով էլմէ։

Refriser, ֊ըֆ֊իչէ, ն. դարձեալ գանգուրս յօրինել, խոպոպել. ընէրսար պէ֊էՃ, փըվըրճըփ էլմէ։

Refrognement, ֊ըֆ֊օղէըմէն, ար. խոժոռութիւն, կնճիռն (դիմաց). էր֊ը կ֊էլէյէ։

Refrogner (se), ար ֊ըֆ֊օղ֊ա֊բ, յ. խոժոռել. խոժոռացուցանել (զդէմս). էր֊ը կ֊էլէլմէ։

Refroidir, ֊ըֆ֊ա֊ա֊ֆիր֊, ն. յովացուցանել. զովացուցանել. 2. ծուլացուցանել. նուազեցուցանել (զեռանդն). ա֊ա֊լմէ֊ա. ակրինէլէմէն. ակրինէլէթմէ֊ա։

Refroidissement, ֊ըֆ֊ա֊ա֊ֆիր֊ըմէն, ար. յովացութիւն. զովութիւն. 2. յովացութիւն. 3. նուազութիւն սիրոյ. ուծանելն. ա֊ա֊ֆլուն. ակրինէլէթ. 2. ա֊ա֊ֆ ալմա. 3. ա֊ա֊ֆ. ծառհաստիկի կ֊ուրէլէ։

Refuge, ֊ըֆիւ֊ժ, ար. ապաւէն. ապաստան. պատսպարան. 2. նեցուկ. ծիւկուռք. պաշտպան. 3. աղքատասիրտ. զգաստարան. ազգ ընաճոփ էթր. ճէլճա. 3. ակ֊ըլէթ. իմպատ. հիմայէլի. ապֆա. 3. ֆափըրէ֊անէ. էօլտհ կվէ։

Réfugier (se), ար ֊էֆիւ֊ժիէ, յ. ապաստանիլ. ապաւինել. ազգ ընմոփ. իլլիճ֊էլմէլ։

Refuir, ֊ըֆիւ֊իր֊, ն. այսքէն յետս խուսափիլ (երկչոտի). (ձիոյ) ետին գալմոփ։

Refuite, ֊ըֆիւ֊իթ, էփ. ապաւէն եամ ծապաստոց երբեց. 2. հնարք փախուստեան. խուսափանք (երբեց). հայվանլարըն ապէլանմամ էթր. 2. չուղերմա. գաչմոփ։

Refus, ֊ըֆիւ֊, ար. մերժուածն. չընդունելութիւն. հրաժարումն. 2. մերժեալ իմս. բնպոտ էլմէ. գոպ֊ըլ էլմէմէ. 2. բնպոտ օլ֊ամա֊ը նէ֊անը։

Un cerf de —, եղջերու ներմեան. ի֊ը էրէլէրփ ձիոյ։

Refuser, ֊ըֆիւ֊ըչ, ն. մերժել. զլանալ. չառնուլ յանձն. չտալ խոյս տալ. հրաժարիլ. բնպոտ էլմէմէ. գոպոլ էլմէմէ. վէրմէմէ. ապֆընմոփ. ինքնօր էլմէմէ։

—, ը. **Le vent refuse**, ընդդէմ է Հողմն. բի֊վիւոր գոլ է։

ութի, իէ. վերսին յարդարումն. նորոգութիւն. ուղղութիւն. ազնուացուցանելն. 2. նորակրօնութիւն ծոցոտ. 3. փոփոխութիւն ի լաւութիւն. 4. նուազեցուցանելն զզօրացաձակուրդ զօրաց. 5. Հանելն արատս կամ զաւուցանելն (գլուռի երիւարս). ի-նէրոր տիւ-նէրի. Նեղմ. ինէրոր տիւ-նէրի. 2. էրօ-նէ-նաւոր տիւ-նէրի. 3. Նոյնէ ինէրոր-նէրի. ին-լա. 4. ասէրէի ազնիւնա, իօլ-լամա. 5. (ֆինա-նիլոր) այգերմ։

Réformé, ée, ռէֆօ-մէ, ած. նորաձեւեալ (կրօնք). յողոքական. կայսինական. նէռնի ինէլէլ օյմա-լ (մեղմով). էրօ-նէ-նաւոր. գաւլինի։

Reformer, ռէֆօ-մէ, ն. միւանգամ կազմել. ինէրոր տիւ-պէ։

Réformer, ռէֆօ-մէ, ն. նորոգել. վերսին յարդարել. ազնուացուցանել. 2. նուազեցուցանել (զզօրս, զձախս). 3. փոփոխել ի լաւ. անդր. 4. օրէնս կարգել. կարգս հաստատել. 5. ի բաց հանել, զատուցանել (գլուռի երիւարս). ինէրէ նէմ-պէ. ինէնէն պէ-նէ-նէ-պէ. ըզրայս գօմպէ. նէյնէ-նէ-պէ. 2. (ասէրէի, մարքեթը) ազալ-նէմպէ. 3. նէյնէ պէյնէ-նէրէմպէ. 4. ինէնի նամաս, գանաս, ըզրա գօմպէ. 5. (ֆինա-նիլոր) այգերմպէ։

Refoulement, ռէֆու-լըման, ար. յետս հասուցիչ, նուազուցիչ (ջուրց). ինէրէ ռէգոյ նէմպէ. ազալա։

Refouler, ռէֆու-լէ, ն. միւանգամ կոխել. 2. յետս գարձուցանել. յետս մղել (զթշնամս). 3. գնալ ընդդէմ (խաղացից ջուրց ծովու). 4. ընուլ զայսահրազիկ անօթից. ինէրոր պասէ. 2. ինէրի պէ-նէ-րէմ. ինէրի նէ-նէ-րէմ. 3. (ափընըլաս) գարչալ նէմպէ. 4. ինօք գօլսա-րէմպէ. —, ը. յետս գանալ. նուազել. յետս գառնալ. ինէրի ափնէ. ին-նէլէմ-նէրի պէ-օնդէ։

Refouloir, ռէֆու-լուար, ար. գաւազան ի ընուլ զայսահրազիկ անօթից. խարնաճաճ պէ-նէնէ։

Refourbir, ռէֆուռ-պիռ, ն. միւանգամ մաքրել. վերսին փայլեցուցանել. ինէրոր պէմէ, պիլ վէրմէ։

Réfractaire, ռէֆռաք-դէռ, ած. ապստամբ. հեծան. անասուն. խոտապաշանց. 2. գժուսապահալ (մետաղ). ասի. նէ-սոնդը. պէրէդը. 3. նէրէմդ. ինճ նէրէր։

Réfracter, ռէֆռաք-դէ, ն. բեկրեկել (զճառագայթս). (նէօպէ-նէրէի) ինէրէֆ նէմէ։

Réfractif, ive, ռէֆռաք-դիֆ, իվ, ած. բեկրեկիչ (ճառագայթից). ինէրէֆ նէնէի։

Réfraction, ռէֆռաք-սիօն, նէ. բեկրեկումն, խոտորումն (ճառագայթից). ինէրէֆ։

Refrain, ռըֆէ-նէ, ար. կրկնումն մասին երգոց. 2. Հանապազորդեան բանք (ուրբ.). վերջաբան. 3. խորհուրդն ալեաց. ուչլի պուլը. նաֆտոլ. 2. ազըլ էեր-նէյի. 3. գուլըլար ֆոբալամա, ըսիլամա։

Réfrangibilité, ռէֆռան-ժիպիլիթէ, նէ. կարողութիւն կամ Հանգամանք բեկրեկման (ճառագայթից). ինէրէֆ գաուիլնէնէի։

Réfrangible, ռէֆռան-ժիպլ, ած. բեկրեկելի. ինէրէֆ գաուիլ։

2. պերճախոս բերանով խոսելիս խոսօք բազէ օլմաք:

Refermer, ռէֆէռմէ, ը. միւսանգամ փակել. 2. դարձեալ կղել (գվէրա). ինչպէս ծածկաճաք. 2. (նշանաց) ինչպէս պինդ ինչպէս:

Referrer, ռէֆէռէ, ն. վերջաբան բնաւեալ երկոյն ի ամբակս. ինչպէս նալուճաք:

Réfléchi, ie, ռէֆլէշի, ճք. խորհեալ. դիտաւալ. 2. (քեր) հայնակրական. պրէնոնէ. ինձ, քեզ, նմա, մեզ, ձեզ, նոցա. 2. պինդ ճաքեալ:

Réfléchir, ռէֆլէշիր, ը. դառնալ, բնկանել անդրէն. ոյսրէն ցոլանալ. 2. խորհել, կշռել ի միտս. ներքին ասրմաք. ասք նշմէք. 3. պատկառել նշմէք:

— , ն. անդրէն դարձուցանել. լեռս առաքել. այսրէն ցոլացուցանել. ասք նշմէք. ներքին ասրմաք:

Se —, յ. դառնալ յանձն իւր. 2. երեւեալ. ծագել. ցոլանալ. ինդրէ իւրմէ պօհմէք. 2. կօրհանմէք. ասք նշմէք:

Réfléchissement, ռէֆլէշմէն, ար. դարձ, անդրէն արձակումն (լուսոյ). անդրէն կրկնումն. անդրէն յանձն բնկանել (հայնի). այսրէն ցոլումն. (ձլէք) ներքին ասրմաք. ասք նշմէք. ինդրէսա:

Réflecteur, ռէֆլէքթէօռ, ճք. ցոլացուցիչ. ասք նշմէք:

Reflet, ռէֆլէ, ար. անդրէն արձակումն, ծագումն լուսոյ կամ երանգաց (ի նկարս). շողք. (ինձ ներքին ձլէք, բնիւ պայծառ ներքն ասրմաս. չուէք նշմէք. ասք:

Refléter, ռէֆլէթէ, ն. (լոյս) արձակել. (ձլէք) ասրմաք. ասք նշմէք:

Refleurir, ռէֆլէսրմաք, ը. միւսանգամ ծաղկել. 2. դարձեալ բարգաւաճել. ծաղկեալ պայծառանալ. ինդրէ չինէք ասրմաք. 2. ինդրէ պերճախոս, պերճաբան օլմաք:

Réflexibilité, ռէֆլէքսիպիլիթէ, էթ. ցոլականութիւն. ասք օլմաճնա գասպիլնիճի:

Réflexible, ռէֆլէքսիպլ, ճք. ցոլական. ասք օլմաճնաթ:

Réflexion, ռէֆլէքսիօն, էթ. անդրէն դարձ, արձակումն (լուսոյ). անդրէն յանձն բնկանել (հայնի). 2. խորհուրդ. մտախոհութիւն. մտադրութիւն. ներքն ասրմա. (ձլէք) ներքն պեօնմէք. (ասք) ասք նշմէք. 2. պատկառալ. պատկառանք. ֆիքիր էօրա:

Refluer, ռէֆլէ, ը. յետս դառնալ (ջուրց). յետս հոսել. յորդել. զեցուլ. (ասս) ներքն պեօնմէք. ասրմնէք ասրմաք:

Reflux, ռէֆլէ, ար. հոսանք ջուրց յորդ ծովու. ետդառնութիւն ջուրց. ճեչէր:

Refonder, ռէֆօնտէ, ն. հաստատացանել զնախս. տանջել (վասն չերեւելոյն ի դատաստանի). մարթիը նօտէ. չարչրանք չինէք:

Refondre, ռէֆօնտր, ն. դարձեալ ձուլել. միւսանգամ հալել. 2. նորոգել. ինչպէս պեօնմէք, ներինմէք. նենիքէն չօլէզա պեօնմէք. 2. նենիլմէք:

Refonte, ռէֆօնթ, էթ. միւսանգամ ձուլումն. հալելն վերստին զգահեկանս. 2. փոխանակութիւն. ասքլէրէ ներինմէն ներինմէք. 3. պենիլմէնմէք. ներինմէք:

Réformable, ռէֆօրմոլէ, ճք. այսրէն ուղղելի. նորոգելի. պէնէլմէնէ գասպիլ. նօրմաճնա օլմաճնաթ:

Réformateur, trice, ռէֆօրմաթէօռ, թրէս, ար. եւ էթ. նորոգիչ. վերստին յարդարիչ. ինձ ներին. նէզամ օլմաճնա. պենիլմէքճի նենիլմէ:

Réformation, ռէֆօրմա-

իրական · իսկական · արդեանց· Ճշմարիտ· Ֆինլի· հաբբէթ· ահեկ։

Réélection, ռէ-էլէք-սիօն, էգ· միւսանգամ ընտրութիւն· Ընթերք ընկերագ։

Réélir, ռէ-էլիր, ն· միւսանգամ ընտրել· Ընթերք ընկերագ եմ։

Réellement, ռէ-էլ-ման, մ· արդեամբ· իրօք· Ճշմարիտ· Ֆինլէն· Վերլէ-տէն· հաբբէթենէն։

Réer, ռ· Raire.

Réexportation, ռէ-էքս-փօրթ-սիօն, էգ· միւսանգամ հանելն արտաքս· (մալը) ընթերք տալոց էզբարմա։

Réexporter, ռէ-էքս-փօրթէ, ն· միւսանգամ հանել (գմաճառս) արտաքս ի տեղս մի ուրեք։ (մալը) ընթերք տալոց ընկերք եմ։

Refaçonner, ռէֆ-սօնէ, ն· միւսանգամ յարդարել· գործարել վերստին· Ընկերին տալոց ընկերք եմ։

Réfaction, ռէֆ-սիօն, էգ· իջուցանելն գինս (յաւանդելն գմաճառս)· (գեր ինչ տեղ ֆաուրթը մալը ընկալ ընկերի վճռեն) պահումնը ալագա ընկերք։

Refaire, ռ-էֆէր, ն· միւսանգամ առնել· 2· նորոգել· վերստին յարդարել· 3· նորոգ, միւսանգամ սկսանել· 4· Հաստատել· գօրացուցանել· 5· միւսանգամ տալ (քարտէսս խաղոյ)· ընթերք ընկերք· 2· ընկերել· ընծեր ընկերք· ընթերք տալոց ընկերք· 3· ընկերին, ընթերք պալլտալոց· 4· փակվելընկերք· փակվելընկերք տալոց· 5· (ձիաձագ) ընթերք տալոց վերք։

Se—, ր· գործանալ· 2· չսհել գինաս իւր· ոչի առնալ· փակվելընկերք· 3· պաթարընը փականալոց· ընկերք ընկերք։

Refait, ռ-էֆէ, ած· նորոգ (յորոշել գյաղթութիւն)· 2· նորայոյս եղծիւր եղանց· ընկերն պակաւ օլմայ ինչն ընթերք ձիաձագ· 3· ինչինչ ընկէ պէրկեն պատճառէրը։

Refaucher, ռէֆ-օշէ, ն· միւսանգամ հնձել· (օրս) ընթերք պէրկէ։

Réfection, ռէֆէ-սիօն, էգ· նորոգութիւն· 2· կերակուր· ճաշ· ընկերկերի պէրճիներ· 3· ընկերք· ընաձ։

Réfectoire, ռէֆէքթուա-ռ, ած· ճաշատան· ճաշատուն· ընկերք օտաղը։

Refend, ռ-ընֆէ, ած· Mur de —, որմ բաժանիչ· միջնորմ· ինչ պիւրը պէօլէն պիլաբ։ **Bois de —**, ատաղձ ճեղքելոյ յերկայնութիւն· ատաղձ պոնա ենթալէլ ընկերք։

Refendre, ռ-ընֆոնտրը, ն· միւսանգամ պատառել· ճեղքել· բաժանիլ· վերստին ընթերք ընկերք· ատաղձ պոնա ենթրէ, պէօլէ։

Référé, ռ-ընֆէրէ, ած· խնդրուած առ դատաւորն վասն առժամանակեայ որոշման· գ-ընֆէրէնէն պէր ելմ ինչն ֆաբրայ օլան արդ։

Référendaire, ռ-ընֆէրա-ռ, ած· գործարար կամ հոգաբարձու թղթոց կնքելոց· 2· առենադպիր· կնքաւարչ· ընկերքան· 2· պիճակի· 2· պիճակ ընկերքի· գ-ընֆէրէնդէ։

Référer, ռ-ընֆէրէ, ն· պատշաճեցուցանել· Հանել· 2· տալ· ընծայել· Համարել· ապրատրմամբ· գ-ընկերքէ ընկերք· ընաձ, գ-ընկերքէ ընկերք· 2· վերստին· ընկալ ընկերք· ապրատ։

—, ն· տալ գործդ կամ տեղեկութիւն գերազ ինչ· Հալը դեպան, ելմ ընկերք։

Se —, ր· պատշաճել· Հպել· 2· յանձն լինել, դիմել ի գործատուան ուրուք· գ-ընկերքալ ընկերք օլմագ· ալ-ընտրը օլմագ·

Redoute, ֊ը֊ո֊ւթ, ն. փոքրիկ բերդ. 2. կաքաւաբան (դիմնիսատրաց). ֆեյֆեխ. ֆալախ. 2. (ռազմարուեստ) ներսիանկիւն.

Redouter, ֊ը֊ո֊ւթե, ն. պահի հարեալ երկնչիլ. զարհուրիլ յոյժ. չքէ ֆօրխոք.

Redressement, ֊ը֊ո֊ւմ, ա. վերստին ուղղելն կամ հարթելն. 2. դարման, հատուցումն (զթևանաց). ուղղութիւն. ներքոյ տիրելիմի. 2. (հոգեբ) ներքին ներկայ.

Redresser, ֊ը֊ո֊ւել, ն. ուղղել, հարթել վերստին. 2. միւսանգամ կանգնել. 3. յարդարել. նորոգել. դարմանել. 4. պատժել. խրատել. 5. խաղալ. ներքոյ զօրաբանիմի, տիրելիմի. 2. ներքոյ ներկայս ֆեյրեսի տիրելիմի. 3. սբրայս ֆօմաի. (հոգեբ) ներքին կերպիմի. 4. գալիպալիմի. 5. ալաֆխաի.

Se , 3. կանգնեալ կալ. ուղղորդ կալ. 2. միմամանակ յոգին կալ. տիրելիվ գաղրեսի. զօրբաս գաղրեսի. 2. մարբաւանիմի. ֆաղաղանի.

Redresseur, ֊ը֊ո֊ւր, ա. վերժամանիչ. դարմանիչ, ձեռնտու (զգեկալոց). 2. խաղալայ. 3. պարաւադէտ. գնդապետ. ֆեյշերը. (զաւրի տիրելիներ) եւ նահապետ. 2. ալֆաղրը. 3. ֆեյշերը.

Redû, ֊ը֊ւթ, ա. միաւորոյ պարտուց. պարզ վճարը.

Réductible, ֊ը֊ւ֊թ֊ը֊պ֊լը, ած. շրջելի. լուծանելի. ներվիրելիր. պեօղրը֊ը֊լիր. պեօղրը֊ը֊նէր.

Réductif, ive, ֊ը֊ւ֊թ֊ի֊ֆ, ի֊վ, ած. շրջող. որ այսրէն յառաջին վիճակն ածէ. ներքոյ նը հալինէ պեօղրը֊ը֊լէն. պ֊ճ֊ի֊ալ խրիհալ.

Réduction, ֊ը֊ւ֊թ֊ո֊յ֊ն, ի֊ֆ. նուազցուիմիւն. նուազցուիմն. 2. փոքրկացուցանելն. 3. միւսանգամ նուազեցուիմն. 4. շրջելն. դարձուցանելն. 5. լուծանելն ի մասունս. յօտարելն յօտար խառնուածոց. 6. հաւաստուելն ի տեղւոյ զոսկերս խախտեալս. ապէքէ. ներքոյ֊ը֊ալիմ. 2. փ֊ը֊ւ֊ֆ֊ը֊լիմ. 3. ներքոյ գալ ներմ. 4. վ֊ը֊լ֊ը֊լիմ. պեօղրը֊մ. 5. պեօլմ. պ֊ը֊ր֊մ. 6. ը֊ձ֊ի֊ալ պեօղրը֊ի ներքինէ ֆօմ.

Réduire, ֊ը֊ւ֊թ֊ը֊, ն. նուազեցուցանել. 2. փոքրկացուցանել. 3. ասիպել. բանադատել. 4. նուազեցնել. 5. համառօտել. 6. լուծանել ի մասունս. շրջել. դարձուցանել. ածել. 7. հաւաստուել զոսկերս խախտեալս ի տեղւոյն. 8. միաբրել զբրայսկան նիւթս. ապէքիմէ. ներքոյ֊ը֊ալիմէ. 2. փ֊ը֊ւ֊ֆ֊ը֊լիմէ. 3. զբր, պ֊ճ֊պ֊ը֊ր եմէ. 4. զ֊ը֊ոկ֊ի ներքինէ. հերթ֊ի֊մ ալիբնա աֆ֊մէ. 5. ֆը֊ը֊ա֊լիմէ. 6. այբրմէ. պ֊ը֊ո֊ի֊պ֊ը֊րմէ. վ֊ը֊լ֊ը֊մէ. ներքոյ֊ը֊ալիմէ. 7. չ֊ը֊ի֊ր֊լ պ֊ի֊վ֊ի֊լ֊ը֊րի ներքոյ֊ի֊ն ներքինէ ֆօմ֊ի֊ֆ. 8. հաւաստուելի ներքոյ֊լ֊ի֊վ֊ի֊ֆ.

Réduit, ֊ը֊ւ֊թ֊ի֊, ա. խցիկ. 2. ժողովեաղ. խաղաղան. 3. զաւոնեղ ապաւինի. օթոցքի. 2. ներքոյ օլ֊ճ֊ա֊ֆ ներ. օյոն ներու. 3. ներքոյ֊ի֊ն֊ի֊ֆ.

Réduplicatif, ive, ֊ը֊ւ֊թ֊ը֊պ֊լ֊ի֊ֆ֊ի֊վ, ած. կրկնական (մասնիկ). (հոգեբ) ներքոյ֊ի֊ֆ.

Réduplication, ֊ը֊ւ֊թ֊ը֊պ֊լ֊ի֊ֆ֊ո֊յ֊ն, է֊ֆ. կրկնումն (տառ. դպրոյիւց կամ նշանագրաց). ֆ֊պ֊ա֊ֆ֊ի֊ն.

Réédification, ֊է֊վ֊ի֊ֆ֊ի֊ֆ֊ո֊յ֊ն, է֊ֆ. միւսանգամ շինուած. նորոգ շինուիմիւն. ներքոյ֊ի֊ն֊ի֊ֆ֊ո֊յ֊ն.

Réédifier, ֊է֊վ֊ի֊ֆ֊ի֊է, ն. միւսանգամ շինել. ներքոյ֊ի֊ն պինա ներմ. ի֊ա֊ֆ֊ի֊ն.

Réel, elle, ֊է֊լ, ած.

2. պարտապան. փոհս վճիռ-ճիւռն. 2. պօրճլա՜։

Redevance, ~ը՜ըվ՜ան՜ս, էն. տարեւոր հաս կամ տուրք կալուածոց. փ՜ա՜կ էնըտ՜ը. ընծայ. ճայնք։

Redevancier, ~ը՜ըվ՜ան՜իէ, տը. հարկատու. հասատու. վճռիչ, ճայնի վճռին։

Redevenir, ~ը՜ըվ՜ընի՜, ն. դառնալ եւ լինել իրմէ պատապէս. իւրէն ինչ օվ՜որ։

Redevoir, ~ը՜ըվ՜ո՜տ՜, ն. դարձեալ կամ տակաւին պարտապան լինել. փոհս պօրճա՜ ետ՜որ։

Rédhibition, ~իփ՜իպ՜իօն, էն. դարձուցանելն յետս գվաճառս. փ՜ա՜տ՜ա՜ռ՜ը՜ն՜ը ա՜ճհիպինի փ՜ը՜ն՜փ՜ը՜ր։

Rédhibitoire, ~իփ՜իպ՜ի-տ՜ո՜ա՜ր՜, տը. (պատճառ) յետս դարձուցանելոյ գվաճառս. (փ՜ա՜տ՜ա՜ռ՜ը՜ն՜ը ետ՜ը) ինչ փ՜ը՜ն՜փ՜ը՜ր՜ի՜ն՜ (վ՜ճռ՜ի՜)։

Rédiger, ~իժ՜ե՜, ն. ի մի վայր ժողովել տառնեաս-դրել. ի գիր հարկանել. յօրինել. խմբատրել. 2. կարճել. համառօտել. ինքնին, ինձ- ինձի. գործ ի- ետ՜որ ինձի. 3. ելբ՜ա՜ն՜ել։

Rédimer (se), ը ~իփ՜իմ, յ. զերծանել. ի-ազատել գանձն. փ՜ա՜ր՜ե՜ա՜լ՜ել։

Redingote, ~ը՜իդ՜ի՜ղ՜, էն. լատիկ. տառատառակ ատլաս. ա՜գ՜ա՜ն՜ վ՜ի՜ ինչ ետ՜ոն, փ՜ա՜փ՜ա՜ղ. իա՜գ՜ե՜ա՜ր՜ե՜ա՜լ՜։

Redire, ~ը՜ի՜ր՜, ն. միւսանգամ զնոյն բան ասել. իրկրկրկել. կրկնել. 2. յայտնել զգաղտնիս. 3. պատրաստել. ասգաստանել. խծրծել. ինքնին պ՜ո՜խ՜ել. ինքնին ետ՜որ ելբ՜ա՜ն՜ել. 3. ա՜ըրլ՜ա՜ր՜ը օրինայս չըճ՜ա՜ր՜ե՜լ. 3. ա՜յբ՜ա՜լ՜ե՜լ. ի-ընծա՜ե՜լ. փ՜ա՜յ՜ե՜ց՜ի՜ր ա՜ր՜ե՜լ։

Rediseur, euse, ~ը՜ի՜զ՜ի՜ա՜ր՜, ի՜ա՜զ՜, տր. ի-ւբ՜էի. կրկնիչ. ասէպ իրկրկրկիչ. 2. փ՜ա՜ս-քաւս. ար գլուխ ելնել ի վէր հանէ. պէր փ՜ի՜-պ՜էյ՜ե՜ ինքնին ել՜յ՜ա՜ն։ 2. ինձ-ինձէ ա՜ը՜ա՜ր՜ը։

Redite, ~ը՜իթ՜, էն. երկրկրկութիւն. կրկնութիւն. կրնաքանչուիմ. ինքնին ետ՜որ ելբ՜ա՜ն՜ել։

Rédondance, ~ի՜ր՜ո՜ղ՜ա՜ն՜ս, էն. յորդութիւն, աւելորդ յաճախութիւն բանից. ա՜ի՜ո՜պ՜ի՜ն՜ ը՜ղ՜ե՜ր՜ա՜ր՜ա՜ն՜ ե՜ր՜ա՜ն՜ա՜ր՜ա՜ն՜ ա՜ի՜ո՜ղ՜ի՜ր։

Rédondant, ante, ~ի՜ր՜ո՜ղ՜ա՜ն՜, ա՜ն՜տ՜, ա՜ն՜. աւելորդ. լի աւելորդ բանիւք. պ՜էյ՜ա՜փ՜. ե՜ր՜ա՜ր՜ա՜ն՜ը՜ր՜. տ՜ր՜ի՜ը՜ք՜ ա՜ի՜ո՜ղ՜ի՜ր՜։

Rédonder, ~ի՜ր՜ո՜ղ՜ա՜ն՜, ը՜. աւելորդ լինել. յաճախել. պ՜ե՜ղ՜ա՜ը՜. լի լինել. պ՜էյ՜ա՜փ՜ ինչ օվ՜ոք. ի՜ա՜զ՜ա՜ն՜. ղ՜ա՜ն՜ ինչ օվ՜ոք։

Redonner, ~ը՜ը՜ն՜ե՜, ն. պարգեւս տալ. 2. առաւելութ. տալ ի վերոյ առաւելոցն. ինքնին ետ՜որ. 2. տ՜ր՜ի՜ը՜ր՜ա՜ն՜. իւրէնինն ի-պ՜իւրինե վ՜ճռ՜ի՜։ —, ը՜. անկանիլ միւսանգամ. 2. դարձ առնել. դարձեալ յառնչակիլ. 3. կրկնել. ինքնին ետ՜որ. 2. իւրէնինն պ՜ո՜ծ՜ա՜ն՜ի՜ն՜ ինքնին հի-ճմ ինքնին. 3. ինքնին ա՜ն՜ա՜ր՜ա՜ն՜ա՜ն՜ի՜։

Redorer, ~ը՜ը՜ր՜ե՜, ն. միւսանգամ օծանել, դրոշմել ասկւով. ինքնին ի-պ՜ա՜ր՜ը՜ղ՜ա՜ն՜ի՜։

Redoublement, ~ը՜ը՜ւ՜պ՜լ՜ը՜մ՜ա՜ն՜, տր. կրկնութիւն. աւելութիւն. աճեալ. իւրէ ինչ օվ՜որ. իրմէ ինչ. տ՜ր՜ի՜մ՜ա՜։

Redoubler, ~ը՜ը՜ւ՜պ՜լ՜ե՜, ն. կրկնել. յաւելուլ. 2. միւսանգամ դրոշմել աստուածս. իւրէ ինչ ինքնին. տ՜ր՜ի՜ը՜ր՜ա՜ն՜. 2. ինքնին ա՜ն՜ա՜ր՜ա՜ն՜ի՜։

— **de jambes**, երթալ տգոյնս գնալ. փոհս չ՜ո՜փ՜ո՜ւ՜ իւրեանց. փ՜ա՜ր՜ի՜ն՜ ե՜ր՜ա՜ն՜ ե՜ր՜ա՜ն՜։ —, ն. աճել. աստուածանալ. տ՜ր՜ի՜մ՜ա՜. փ՜ո՜ւ՜ի՜ն՜ի՜ն՜ի՜։

Redoutable, ~ը՜ը՜ւ՜տ՜ա՜պ՜լ՜ը՜, ա՜ն՜. ահագին. ահաւոր. իւրեանց. փ՜ա՜ճ՜ա՜ռ՜ա՜ն՜։

ընկրկումն· Ետէ Ետէ Լինել· Ետէլնիլ։

Reculé, ée, ←ընէլ, ած· Հետ· Հետաւոր· 2· յետնեալ· Եզանակ· 3· Ետէ գնալով։

Reculée, ←ընէլ, էլ· **Feu de —,** սաստիկ հուր· խարոյկ մեծ· ջեռուն աճիւղ։

Reculement, ←ընէլ←լըմէն, ար· յետս ձգումն· 2· յետաձիգ կամ կասեցուցիչ վոյ (ձիոյ)· Ետէ վերադ· 3· Ետէ վերադնել· գոյզ։

Reculer, ←ընէլ←լ, ն· յետս ձգել· յետս մղել· ի բաց առնալ· 2· հեռացուցանել· ընդարձակել· յառաջ վարել· 3· յերկարել· յապաղեցուցանել· Ետէ վերադել, տ←ըմէ· Ետէ ալմէ· 2· Եզրաքաղմեմ· էլԵզէ տ←ըմէ· 3· Ինձէ←ինըմէ· Եռնել օշմէ։

—, ն· յետս գնալ· յետս յետս երթալ· 2· յետս կալ· կասել· խուսափել· յապաղել· Ետէ Լինել· Ետէ Ետէ վերադիլ· 2· Ետէ պատրաստ· գալուստ վերադ· Ինձէ←ինըմէ։

Reculons, ←ընէլ←լոյն, Ա —, ած· յետս յետս· յետս ընդդէմ· յետս կոյս· Ետէ Ետէ· Եռնելով։

Récupérer, ←նէլ←ըէլ←ը, ն· միւսանգամ առանալ· ինէրըալ Եռնիմէ։

Se —, յ· շահել զինեան· պարբերաբար Եզերմէ։

Récurer, ←· **Écurer.**

Récusable, ←նէլ←ելուլը, ած· միջնելի· չընդունելի· գործ←ալ օլաճաղ· ըրպար օլաճաղ←ոլէր։

Récusation, ←նէլ←գործ←ոյն, նէ· հրաժարումն· միջնումն· գործ←ալ Եռնիմէ· ըրպար Եռնիմէ։

Récuser, ←նէլ←ալ, ն· միջնել· չկամիլ· ըրպար Եռնիմէ· գործ←ալ Եռնիմէ։

Se —, յ· հրաժարիլ· ինձ←ինձ←ան ասելմէ։

Rédacteur, ←ընէգ←որ, ար· յօրինիչ· քաղելով· ժողովող· խմբագիր· խմբագրիչ· գ←եալէնճ←ի←ընէլ←ելուլ։

Rédaction, ←ընէգ←ոյն, նէ· ժողովումն· յօրինումն· խմբագրութիւն· ճիմ, ինչ Եռնիմէ· ինեելէնճ։

Redan, ←ընէգ, ար· գարեւանդ կամ յենարան որմոյ ի զաւիվայրի չինելոյ· 2· ժանեւոր երեսք պարապաց· Եռգ←ալ←ելէնճ←ոյ եռգ←ընէլ←ելուլ գիւղ գործ←ելնիլ· 2· տիւ տիւ ըզմշուկը գերեզման ըզտաղ։

Rédarguer, ←ընէգ←ոյ←ը, ն· կշտամբել· ամաչցուցանել· ինչէր վերադ· ընդդէմ գործ←ել։

Reddition, ←ընէգ←ոյն, նէ· տուչութիւն· անձնատուրն լինել· 2· տալն (գհանալը)· վերադ· ինեալ։ 3· (հնուց) վերադ։

Redébattre, ←ընէգ←ընէգ←ը, ն· միւսանգամ վիճել· գործ←ալ մնացեալ ինեալ· ինէրըալ գործ←ել։

Redéfaire, ←ընէգ←ընէ←, ն· միւսանգամ քակել· ինէրըալ գործ←ել։

Redemander, ←ընէգ←ընգ←ընէր, ն· միւսանգամ հարցանել· վերադին հայցել· 2· այրէն յետս պահանջել· ինէրըալ ուրմէ, տէլնէլ։ 2· Եզրէ ինինէլ։

Rédempteur, ←ընգ←ընէր←ընէօ, ար· փրկիչ· գործ←ընէգ←ը։

Rédemption, ←ընգ←ընէ←ոյն, նէ· փրկութիւն· 2· փրկագնօք ազատութիւն գերեզման· գործ←ընէր←ոյ· 2· ապէկալէ ինձ←ընէր←ոյ։

Redescendre, ←ընէգ←ոյ←ընէ, ն· միւսանգամ իջնել· ի վայր· ինէրըալ գործ←ել։

—, ն· վերադին իջանել· ի վայր· ինէրըալ գործ←ել։

Redevable, ←ընէլ←ելուլը, ած· տակուին պարտական·

կարգօք կանոն կեալ · պըտ-լը տէր ի-ոբ կ՚ելլէ ե-օր կ՚ելլէ-ի։

Régiment, ռէժիմէ՛ն, ար. զունդ զօրաց · 2. յաւմա-լթիւն. խուռն ամբոխ · ալ-ոյ · ըն-ձիկնե-ր · 2. պ՚-ըն · ջլը-պ-լըմ։

Régimentaire, ռէժիմէ-ր-ը՛ր, ած · (դպրոց) գնդի զօրաց · ըն-ձիկնե-ր (պ-ը-ղ-ե-ր)։

Région, ռէ-ժ-իո՛ն, ն. գա-ւառ · աշխարհ · նահանգ · սահման · կողմն · վիճակ · եւ-ալ-էի · պ-ան-որ · պ-ր-ի։

Régir, ռէժի՛ր, ն. վարել · հովուել · խնամարկել · 2. առնուլ (բայից) խնդիր · զանձ, հետ-ի, իշխ-ե-լ · ընդ-ի-ն-ել · ընդ-ի-ն-ել · ի-ե-ն-ի-ր · 2. ձեռք ընկ-ե։

Régisseur, ռէժիսէ՛ո-ր, ար. ան-ուն-ս · մատակարար · գործակալ · եմին · նազըր · պ-ր-ե-կ-ո-ղ։

Régistrateur, ռէժիսթրա-թէո՛ր, ար · արձանագրիչ (կանոնական · ազգ-ր-ա-գ-ր-ո-ղ) · պ-ե-ֆ-ի-ն-ե-ր ընդ-ի-ն-ե-լ-ը · մատենագ-ո-ղ-ը։

Registre, ռէժիսթրը, ար. արձանագիր · արձանագրութիւն · մատեան · 2 · փակադակ փողոց երփնի · 3. հանդիպումն-ի-ւն առ-ի-ց երեսաց կ՚ղ-ի-ս ի վերայ միմեանց · 4. ծակ կամ ընդհանուր հնոցի բիմիականաց · էլեկ-ի-ւ-ն-ե-ր · ջ-ոյ-ն-ո-ց · 2. ե-ր-ա-ն-ո-ն պօրս-ը-լ-ո-ր-ը-ն ա-ե-ր-պ-ո-ւ · 3 · ի-ւ-ր պ-ր-ա պ-ր-ա օլն ահ-ի-ն-ի-ւ-ր ը-ր-ը-ս-ը-ր-ը-ն պ-ե-ր պ-ը-ր է-ա-ե-ր-ե-ն ի-ե-լ-ե-ւ · 4. ե-ի-ն-ո-ց ֆ-ա-ր-ա-ն-ո-ն-ա-կ ա-օ-ւ-ա-ֆ-ւ-ա-ց ։

Registrer, ռէժիսթրէ, ն. արձանագրել · ի գրի, ի մատենի հարկանել · պ-ե-ֆ-ի-ն-ե-ր ի-ա-մ-ա-ֆ · ֆ-ա-յ-ո-ւ ե-մ-ի-ւ-ֆ։

Regitre, ո՛ր Registre.

Regitrer, ո՛ր Registrer.

Règle, ռե՛ղլ, ն. կանոն · քանոն · 2. կանոն · օրէնք · կարգ · 3. ձեւ · օրինակ · կա-ղապար · 4. սովորութիւն · սահմանք · ճ-ե-ւ-ե-լ · 2. ֆ-ա-ն-ա-յ-ն · ը-ր-ը-ս · ֆ-ա-խ-ե · 3. ղ-ե-լ · է-օ-ր-ն-ե-ւ · ն-ե-ա-ս-ա-ե-լ · 4 · ա-ֆ-ե-ր-ե։ Il est de — que, կանոն է · օրէն է · ֆ-ա-ն-ա-ե ֆ-ո-ւ-ր · ճ-ա-յ-ե-ւ պ-ե-ր։

Une sottise dans toutes les règles, յիմարութիւն ամենեւին կատարեալ · ա-ը-ղ-ղ-ա-ւ-ա-ր պ-ե-ղ-ե-լ-ի-ւ-ե։

Règles, ռե՛ղլ, յ. դաշտան · օրէնք կանանց · հ-ա-յ-ը-ց։

Règlement, ռե՛ղլմէն, ար. օրէնք · կանոն · կարգաւոր · կարգադրութիւն · այն · ֆ-ա-ն-ա-ն · ը-ր-ը-ս · ն-ե-ա-ս։

Réglément, ռե՛ղլէմէն, ած. կանոնեալ կարգօք · կանոնաւոր պայմանաւ · ֆ-ա-ն-ա-ն, ն-ե-ա-ս յ-ե-լ։

Réglementaire, ռե՛ղլէմէնթէ-ր-ը՛ր, ած · կանոնադրական · ֆ-ա-ն-ո-ն-ի-ւ · ֆ-ա-ն-ա-ն-ե-ր ֆ-ո-յ-ո-ց ֆ-ա-ո-ւ։

Réglementer, ռե՛ղլմէնթէ, ն. կանոնադրել · յաճախել զկանոն · ա-ր-պ-ո-ւ-ը ա-ր-ո-ւ-ը ֆ-ա-ն-ա-ն-ե-ր ֆ-ո-ւ-ֆ։

Régler, ռե՛ղլէ, ն. գիծ դ-ր-ո-ւ-մ-ե-լ, ձ-ա-կ-ե-լ · գ-ծ-ե-լ · 2. ուղղել · կանոնակ կարգել · հովուել · վարել · 3. ա-ա-ֆ-ա-ն-ե-լ · հ-ա-ա-ա-ա-ե-լ · յ-ա-ն-կ հ-ա-ն-ե-լ · ը-ղ-ձ-ը ն-ե-ւ-ֆ-ե · 2. պ՚-ը-ֆ-ե · ա-ր-պ-ո-ւ, ն-ե-ղ-ա ֆ-ո-ւ-ֆ · ն-ե-ւ-ե-ց ե-ի-ե-ւ-ֆ-ե · 3. ե-ի-ւ-ֆ · ֆ-ա-ո-ւ ե-ի-ե-ւ-ֆ-ե · ֆ-ա-ր-ա-ր է-ր-ւ-ֆ · պ-ե-ր-ե-ւ-ֆ։

Se — sur qn., զՀնա երթալ զօրինակի ուրոյ · պ-ե-ր-ե-ն-ի-ւ ե-ր-ե-կ-ե ա-ւ-ֆ։

Réglet, ռե՛ղլէ, ար. գիծ (ի կատարած գլխոց) · 2. քանան փոքրիկ · ը-ղ-ձ-ը-ֆ-ե · 3 · պ-ե-ն-ա-ե ե-ն-ե-ւ-ե ֆ-ա-ւ-ֆ։

Réglette, ռե՛ղլէթ, ն. քանան ի ցանկել զգրոցեալի ձեռս · պ-ա-ւ-ը-ղ-ա-ֆ ահ-ի-ն-ե-լ-ը-ւ-ն ե-ր-ե-ա-ֆ-ը-ա-ն ֆ-ո-ւ-ա-ւ-ե-լ (տ-ե-ր) ֆ-ո-ւ-ա-ւ-ը։

Regarder, ր-ղ-ա-ռ-դ-ե-ր, ն. հայել. նկատել. 2. հանդէպ կալ. հայիլ ընդ (արեւելք). 3. խորհիլ, քննել, բաղում հաւասարաւ. 4. համարել. հարուցանել. 5. պատուհանել. հայել. անդ լինել. պոմպոխ. 2. ի-ր-ե-ր-ե-ն-ա-ռ օշմոխ. պոմպոխ. 3. ա-ր-ե-ր-ե-ն-ե-ր ե-ն-ե-ր-ե-ն-ե-ր-ե-ն-ե-ր, ր-ե-ր-ե-ն-ե-ր-ե-ն-ե-ր-ե-ն

Se — qc., վրիպիլ. ժուժկալիլ. ձգկիլ գանձն. փնտրելն ի-ը-ից-ից-ե. փնտրչի մահը-ս կ'ինե-ե:

Se — à, չառնուլ յանձն. յետս կալ. հրաժարչտ տալ. ջատը-ը կ'ինե-ե. ի-ից պատ-ը-մաճ. ի-ն-ե-ե-ե:

Réfusion, -ֆի-ժիօ, ի՛. հատուցանելն զծախս պատմին (վասն չերեւելոյ ի պատուասանի). փովանըն մարտիճը կ'ինե:

Réfutation, -ֆի-պատիօ, ի՛. վերժուածք. եղծ. հերքուած. ի-ը-ե կ'ինե. ի-ն-ֆը-ը ի-ո-ն-ը-ե:

Réfuter, -ֆի-պե. ն. վերժել. հերքել. ցրել. ի-ը-ե կ'ինե-ե. ի-ն-ֆը-ը ի-ո-ն-ը-ե:

Regagner, -ը-ա-ի-ե, ն. պարձեալ առանել. վերստին շահիլ. 2. այսրէն գառնալ. պարձեալ հասանիլ. ն-ե-ը-ա-ը ջ-ա-ն-ո-ֆ. 2. ն-ե-ը-ա-ը փո-ո-ն-ե-ե, ի-ի-ն-ը-ե:

Regain, -ը-ի, ա՛. խոտ սիւանոգամ քաւելոյ յետ առաջին հնձոց. 2. այսրէն մաաոպաւթիւն. է-ե պ-ի-ն-ի-ն-ե-ն ա-ծ-ա պ-ի-ն-ե-ն ի-ի-ն-ե օ-ի. 2. ի-ա-ն-ի կ'ինի. ն-ա-ի-ի-ն-ե:

Régal, -ի-ա-ի, ա՛. կոչունք. խնճոյք. ը-ի-ա-ֆ-ի-ի:

Régalade, -ի-ա-ի-ա-ե, ի՛. **Boire à la —**, ըմպիլ առանց ը-ի-ի-ա-ն-ա յանկան կցկտոյ. ա-պ-ե-ա-ն ա-ը-ը-ն-ա ե-օ-ը-ա-ա-ը-ա-ի-ի-ն-ե-ե:

Faire une bonne —, խարտիկ առատիկ լուացանել. փ-ա-ե-ն ա-ի-ը ի-ա-ֆ-ա-ե:

Régalant, ante, -ի-ա-ի-ա-ն, ա-ի-ե, ա՛. զուարթասրտ. զուսուցիչ. ը-ի-ի-ի-ե. ա-ֆ-ա-ի-ե:

Régale, -ի-ա-ի, ա՛. արքունական տուրկ կարգիրք երգչանի. ի-ի-ա-ն-ա-ն-ա-ն-ա-ն ի-ա-ի-ի-ե ն-ա-ի-ե օ-ի-ն-ա-ն հ-ե-ա-ե:

—, ի՛. առկ արքունի. փոփիշոհ հոգիը օրան ավելիս:

Régalien, -ե-ա-ի-ե-ն, ա՛. **Droit —**, իրաւունք արքունի. հա՛գ-ի-ն-ե ա-ա-ի-ի-ն-ե:

Régaliste, -ի-ա-ի-ե-պ, ա՛. առձկակից կամ հաստատեալ եկեղեցական մասին արքայի. ավելի՛ փի հ-ե-ա-ա-ն օ-ի-ն ը-ե-ի-ի-ե ն-ա-ե-ե:

Regard, -ը-ի-ա-ա, ա՛. հայեցուածք. նայեցած. 2. պատկերք նկարիտալք հանդէպ երեսաց միմեանց. պատը-ը. ն-ա-ը-ա՛. 3. ն-ա-ի-ե-ե-ե-ե ի-ե-ի ը-ե-ե-ի-ը, պ-ե-ե-ա-ի-ի-ի-ե-ի-ի-ե-ե-ե-ե

Refrapper, ըէֆ-ը-բէ, ն. դարձեալ բախել. միւսանգամ հարկանել. 2. վերըսնին գրոշմել (գահեկանս). ինէրաբ ը-բրմէ. 3. էնէկոէն պէէն պասէ։

Refréner, ըէֆ-էնէ, ն. սանձահարել. կարճել. նէֆսին պահ։

Réfrigérant, ante, ը-ֆ-էժէ-ռան, անդ. զովացուցիչ. 2. աւշարակ զովարար. ը-բրնէ-էժէն ֆասդ. 2. ը-բրնէ-ժէն չէրդէր։

Réfrigératif, ive, ը-ֆէ-ժէ-ռատիֆ, իվ, ան. զովացուցիչ (բմակէլի). ը-բրնէ-ժէն (էչէն)։

—, ար. դեղ, բմակէլի զովացուցիչ. ը-բրնէ-ժէն էլճ, չէրդէր։

Réfrigération, ը-ֆէ-ժէ-ռասիօն, էֆ. զովացութիւն. ը-բրնէ-ժէն. ասը-բմա։

Réfringent, ente, ը-ֆ-էնժան, անդ, ան. ընկլեցիչ (ճառագայթից). նէնէրաբ չէրնէլ։

Refrire, ըէֆ-ը-բ, ն. առ-պակիլ միւսանգամ. ինէրաբ ը-բաւ ընէմէ։

Refriser, ը-ըէֆ-ը-ըէ, ն. դարձեալ գանգուրս յօրինել, խոպոպել. ինէրաբ ը-ըէ-ըէն. չէվըռճէն ընէմէ։

Refrognement, ը-ըէֆ-օ-ռնըմանի, ար. խժռտուքիւն, կնճիռն (դիմաց). ինէղ ը-ըէ-ըէնէ։

Refrogner (se), ը-ըէֆ-օ-ռնէ, յ. խժռտել. խժռտուցանել (զդէմս). ինէղ ը-ըէ-ըէնիվէ։

Refroidir, ը-ըէֆ-ը-ռուէվէ, ն. զրուացուցանել. զովացուցանել. 2. թուլացուցանել. նուազեցուցանել (զեռանդն). օ-ռնէմէ. ը-բրնէ-ըէնիվէ։ 2. ը-ռէվ-ըէնիվէ։ հէվ-ռնէն ինէվէ։ հէ-ռնէմէ։

—, ն. զրուանալ. զովանալ. օռնէմէ. ը-բրնէ-ըէնիվէ։

Refroidissement, ը-ըէֆ-ռուէվ-իսմանի, ար. զրուացութիւն. զովութիւն. 2. զրուացութիւն. 3. նուազութիւն սիրոյ. ուձռանալն. օռնէմէ-ըէնիվէ։ 2. օռնէմէ. 3. օռնէմ. ռնահոգ-պէնի ը-ռ-ըէնիվ։

Refuge, ը-ըէիվ, ար. ապաւէն. ապաստան. պատսպարան. 2. նեցուկ. թիկունք. պաշտպան. 3. աղբ-ըսռոնոց. զգաստարան. ը-ըէ-ընճաճ ինէր. ծ-ըճ-ռ. 3. ո-ռ-ընիվէ. նէռաբ. հէմէրնէ. ռ-բէռ. 3. ֆռէ-ըբնռնէ. իռ-ռճ իվէ։

Réfugier (se), ը-ըէֆ-ը-ռիէ, յ. ապաստանիլ. ապաւինիլ. ը-ըէ-ընճաճ իվ-ընիվ-ռճ ինէվէ։

Refuir, ը-ըէֆ-ը-ռ, ն. պատրէն յետս խուսափիլ (եղ-ջերուն). (նչխ) ինէր ճ-ռմէ։

Refuite, ը-ըէֆ-ը-ռէ, էֆ. ապաւէն կամ ծածկոց և բեց. 2. հնարք փախուստի. խուսափանք (երկոց). հայվանըրէն ռուէլռնաճէ ինէրի. 3. չայ ըբրմռ. ճռալմաճ։

Refus, ը-ըէֆ-ը-ռ, ար. մերժումն. չընդունելութիւն. հրաժարումն. 2. մերժել ինչ. բէռաբ նէմճ. ճռալռ-ռ նէմիվէ. 3. բէռաբ օլռնմռ-ռ նէռաէ։

Un cerf de —, եղջերու. եղ-ջերուական. խռ-ռ ինէ-ռէ-ըէ ինչէ։

Refuser, ը-ըէֆ-ը-ռ, ն. մերժել. զլանալ. չառնուլ. չանձն. չտալ. խոյս տալ. հրաժարիլ. բէռաբ նէմիվէ. ճռալռ-ռ նէմիվէ. վերմիվէ. ռ-ռէընմճ. ինէրաբ նէմիվէ։

—, ն. **Le vent refuse**, ընդդէմ է հողմն. բռ-ռվ-ռ ճռ-ռէ-ռէ ոբէ։

իրական . իսկական . արդեանց. ճշմարիտ . ֆիւէլ . հաստատուն :

Réélection, ռէ-էլէքսիօն, էն . միւսանգամ ընտրութիւն . ընտրել իսկ ընկերոջ :

Réélir, ռէ-էլիր, ն . միւսանգամ ընտրել . ընտրել իսկ ընկերոջ եմիմ :

Réellement, ռէ-էլլէման, մ . արդեամբք . իրօք . ճշմարտիւ . ֆիւէլեն . ներքնապէս . հաստատապէս :

Réer, բ . Raire.

Réexportation, ռէ-էքսբօրթասիօն, էն . միւսանգամ հանելն արտաքս . (վաճառ) ընտրել տէքսբոս :

Réexporter, ռէ-էքսբօրթէ, ն . միւսանգամ հանել (զվաճառս) արտաքս ի տեղւոյն . (վաճառ) ընտրել տէքսբոս :

Refaçonner, ռէֆասօնէ, ն . միւսանգամ յարդարել . զարդարել վերստին . նորոգել տէնովէլմէնթ :

Réfaction, ռէֆաքսիօն, էն . իմուգանելն գինն (յաւանդելն զվաճառս) . (պէր նուազ տէ ֆասիօնբոլը վաճառ ընելիս երեսին վրայ) պահածոյ ապրանք կոնթրէ :

Refaire, ռէֆէր, ն . միւսանգամ առնել . 2 . նորոգել . վերստին յարդարել . 3 . նորոգ , միւսանգամ սկսանել . 4 . հաստատել . զօրացուցանել . 5 . միւսանգամ տալ (քարտէսս խաղոյ) . ընտրել էնիլէ . 2 . նորելնել . ընտր էնիլէ . ընտրել տէնովէլ . 3 . նորելնել , ընտրել պալամէնթ . 4 . վերելնել . տէնովէլէնթ . տէնովէլէնիլէ . 5 . (ձիոյ) ընտրել տէնովէլ :

Se —, ե . զօրանալ . 2 . շահել գիմաս իւր . ոտի առնուել . տէնովէլիլէնիլէ . 3 . պարարտիլ տէնամօթ . նորին կերէ :

Refait, ռէֆէ, ած . նորոգ (յատոշել զատոլմուն) . 2 . նորարդոյ եգիւբ եղանց . նորին պէսէլէ օլմա իւրին ընտրոյ օյնամ . 3 . նորին նորին պէյնէն պատնաուլարը :

Refaucher, ռէֆօշէ, ն . միւսանգամ հնձել . (օրոս) ընտրոյ պէսէլէ :

Réfection, ռէֆէքսիօն, էն . նորոգութիւն . 2 . կերակուր . հաց . նորին նորին . ներքնին . 3 . նորին . բառ :

Réfectoire, ռէֆէքթուար, ած . ճաշատան . ճաշատուն . նորին օտաղը :

Refend, ռէֆէն, ած . Mur de —, որմ բաժանիչ . միջնորմ . որ միջոցը պէսէլը տէլ : Bois de —, առատ ձեղքել յերկայնութիւն . առանձնապաղատնա նորին նորին :

Refendre, ռէֆէնտր, ն . միւսանգամ պատառել . ձեղքել , բաժանել վերստին . ընտրոյ նորին , պէսէլէ :

Référé, ռէֆէրէ , ած . յանդրուժ առ դատաւորն վասն առժամանակեայ որոշման . պէսէլէֆէնիլէ պէր նէյմ նէյնէն ֆարջա օլան արդ :

Référendaire, ռէֆէրոյէր , ած . զրուցարար կամ հոգապարձու թղթոց կնքելացք . 2 . առենագպիր . կնքապահ . ընէնիմէն . 2 . պէյնէն պէսիլիմէ . պէսէնիլէ :

Référer, ռէֆէրէ, ն . պատշաճել գործարանել . հանել . 2 . տալ . ընծայել . համարել . ածդոտրմաք . պէսիմէսիլէք նորին . խոնա , պէսիմէսիլ եմիմ . 2 . վերնին . նմանել . 3 . տալ գործոյ կամ առեղեկութիւն գնդացք ինչ . հանել տէնէյ , նէյմ եմիմ :

Se —, ե . պատշաճել . հայել . 2 . յանձն լինել , դիմել ի գործառնութ . պէսիմէսիլ նորին օլմաք . ալտըսը օլմաք .

Redoute, ռըդուտ, էի. փոքրիկ բերդ. 2. կաթսաբան (դիմակատրաց). ֆալֆեփ. ֆալանգա. 2. (ռազմ. լեզուով) խօրհրդարան։

Redouter, ռըդուտել, ն. պահի հարեաւ երկնչել. զարհուրել յոյժ. չթե թօրթմամբ։

Redressement, ռըդրեսմա՛ն, ար. վերստին ուղղելն կամ հարթելն. 2. գաղտնի, հատուցումն (զրկանաց). ուղղութիւն. խեղեալ պիսակնեմբ. 3. (հոգեբ.) երբեմն ինքնին։

Redresser, ռըդրեսե՛, ն. ուղղել, հարթել վերստին. 2. միանգամայն կանգնել. 3. յարդարել. նորոգել. գաղմանել. 4. պատժել. խրատել. 5. խարել. խեղեալ պօղբամբ, պիսակնեմբ. 2. խեղեալ եօթանց թելբերմամբ, պիսակնեմբ. 3. ուղիղ գիծ (հոգեբ.) երբեմն ինքնին։ 4. պատիժ տալ. 5. ոտքերմամբ։

Se, յ. կանգնեալ կալ. ուղղորդ կալ. 2. միաժամանակ յոյն կալ. պիսակնեմ գօրմամբ. պօղբամբ գօրմամբ. 2. մոգբամբ գործմամբ. ֆալբամբ։

Redresseur, ռըդրեսեօ, ար. վրէժխնդիր. գաղմանիչ, ձևանաւոր (զրկեալց). 2. խաբեպայ. 3. պատրաստադէտ. դանդաղ գործիչ. փոյթը (գործ կիսկեալի) եւ նմանն. 2. ապրուստը. 3. ֆեմայեցնը։

Redû, ռըդի՛ւ, ար. միաձոյլ պատուար. պօղ վերբամբ։

Réductible, ռեդուքթիպլը, ած. չորցնելի. լուծանելի. կերկերելի. պիսակնեբիմ կերբ. պօզկանեբ։

Réductif, ive, ռեդուքթիֆ, իվ, ած. չորցող. որ այսրէն յատակային վիճակն ածէ. խեղբար իւր հալինի պիսակնեբրէն. պատիճ բերինգ։

Réduction, ռեդուքսիո՛ն, էի. հատագումբիան. նուազեցուցանելին. 2. փոքրկումբիան. փոքրկացուցանելի. 3. միանգամայն նուաճումն. 4. չորցնելի. դարձուցանելին. 5. լուծանելին ի մասունս. մարբրին յօտար խառնուածոց. 6. հաստատելին ի տեղւոջ զոսկերս խախտեալս. ուչբէ. կերակրել. ապրելիս. 2. կերկերել. կերկերելին. 3. խեղեալ պօղ երինգ. 4. կերկերելի. պիսակնեբրէն. 5. պիօվել. այբրա. 6. ընդհատ կերփակերի երբինի ֆօմա։

Réduire, ռեդուի՛ր, ն. նուազեցուցանել. 2. փոքրկացուցանել. 3. ստիպել. բանադատել. 4. նուաճել. 5. համաձայնեցնել. 6. լուծանել ի մասունս. չորցնել. դարձուցանել. ածել. 7. հաստատուել զոսկերս խախտեալս ի տեղեաց. 8. մարբրել զգբրայական նիւթս. ապրելիս. կերկերելիս. 2. կերկերելի. 3. կերկերելի. 4. պօղբ, պիսակնեբ կերկերի. 5. պօղբ կերկերի. հերկերիս ապրելիս. 6. այբրասիս. կերկերելի. 7. ընդհատ կերկերելի կերկերելն երբինի ֆօմաբ. 8. համաձայնեբրի խեղկերկերի։

Réduit, ռեդուի՛, ար. խցիկ. 2. ժողովեցող. խառնարան. 3. պատնէշ ապահովին. օթոցնի. 2. ներբ օլոմբ երբ. այսուհետեւ երբ. 3. ել ներսը։

Réduplicatif, ive, ռեդուփլիքաթիֆ, իվ, ած. կրկնական (մասնիկ). (հոգեբ.) խեղկերկերի։

Réduplication, ռեդուփլիքասիո՛ն, էի. կրկնումն (սիզզոգրաֆիզ կամ նշանագրաց). փոփոխելի։

Réédification, ռեէդիֆիքասիո՛ն, էի. միանգամայն շինուած. նորոգ շինուածիւն. կերկերելի կերկերի։

Réédifier, ռեէդիֆիէ՛, ն. միանգամայն շինել. կերկերելի գլխուն կրինել. կերկերի։

Réel, elle, ռեէլ, ած.

2. պարտապան. փոխ վերցնող. 2. պարտաւոր:

Redevance, ըրդվէնս, էի. տարեւոր հաս կամ տուրք կալուածոց. փ—լ տերոց. ընծայ. ծախք:

Redevancier, ըրդվէնսիէ, աց. հարկատու. հասատու. վերայի, ծախքի վերայ:

Redevenir, ըրդվընիր, ն. դառնալ եւ լինել իրրեւ զառաջինն. նորէն ինչ օլիլ:

Redevoir, ըրդվուար, ն. դարձեալ կամ տակաւին պարտական լինել. փոխ պօրճս ի—լ:

Rédhibition, րէտիպիսիօն, էի. դարձուցանելն յետս գվաճառս. ի—ս տրելը. ետ առնելուն պօտիտրը:

Rédhibitoire, րէտիպիտուար, աի. (պատճառ) յետս դարձուցանելոյ գվաճառս. (ի—ս տրելը) ետ առնելուն պօտիտրէ (վերայ):

Rédiger, րէտիժէ, ն. ի մի վայր ժողովել վատնեալ գրել. ի գրի հարկանել. յօրինել. խմբագրել. 2. կարճել. համառօտել. խնդրէնքի, նուռ նիմի. զոգի ի ճահրէր նիմի. 3. ի—լ տրոմարիմի:

Rédimer (se), ը րէտիմէ, յ. ձերձանիլ. ի—լ ի ձեռն ղանձն. ի—լ տրոմարիմի:

Redingote, ըտէնկիւօթ, էի. լատիկ. տատասակ ուղղ. վազան վր նէլի հանիս, փալտատ. խոպոտրիմի:

Redire, ըտիր, ն. միւսանգամ զնոյն բան ասել. երկրորդել. կրկնել. 2. յայտնել զգալտնիս. 3. պարսաւել. տագտասնել. խծբծել. ի—ս տրել. ի—ս տրելմի. 2. ըրդիւրդ օրնոյ ըշէտրաւ. 3. այբալտիմի. գընծանի. պեղծիլ պատմի:

Rediseur, euse, ըտիզէօր, էօզ, ար. եւ էի. կրկնիչ. տակ երկրորդիչ. 2. փատրուս. տր գյուտերն ի մէր հանել. պէր պէտէչէ ի—ս տրելոյն. 2. ի—լէի. ի—լ:

Redite, ըտիթ, էի. երկրորդութիւն. կրկնութիւն. կրկնաբանութիւն. ի—ս տրելոյ:

Rédondance, րէտոյնտանս, էի. յորդութիւն, աւելորդ յամախութիւն բանից. պօտչէ ընէլտը. ի—ս տրելը:

Rédondant, ante, րէտոյնտան, անթ, անդ. աւելորդ. ի աւելորդ բանիւք. ընոտիր. ի—ս տրելը. արիւծ պօտչէ:

Rédonder, րէտոյնտէ, յ. աւելորդ լինել. յամախել. զերազ. լի լինել. պէտիկ օլմագ. խոլմագ. չքէ օլմագ:

Redonner, ըտոնէ, ն. այսբէն տալ. 2. առաւելութ. տալ ի մերոյ առակինդին. ի—ս տրելմի վերայ. 3. տրիբրմագ. էլէրէնին խաբերինի վերայ:
—, յ. անկանել միւսանգամ. 2. գարձ առնել. գարձեալ յարձակել. 3. կրկնել. ի—ս տրելմի պօտչէ. 2. ինչնիկն պօտնիմ. ի—ս տրելոյ հէմ նիմ. 3. ի—ս տրելոյնմի:

Redorer, ըտօռէ, ն. միւսանգամ օծանիլ. դրսնագիլ ոսկւով. ի—ս տրելոյնմի:

Redoublement, ըտուպլըմանի, ար. կրկնութիւն. առաւելութիւն. աճառնիմ. էէի գոի օլմա. իգնէյոն. արիմ:

Redoubler, ըտուպլէ, ն. կրկնել. յաւելուլ. 2. միւսանգամ դրսնագիլ առատանալ. էէի գոն նիմի. արիլըրմի. 2. ի—ս տրել ոսկիներ:
— de jambes, երգպւգդինս գնալ. փոխ չգիտած ի—ս տրելի. էէրիկ վերի ուշ:
—, յ. աճել. առատկանալ. արիմի. էէռնիկնիմի:

Redoutable, ըտուտապլ, աց. ահագին. ահաւոր. էօրքամագ. էնդրտանի:

ընկրկումն · Ետ Ետ ԱՐՔ · ԱԵՐԼԵՔ ։

Reculé, ée, ը-ԸՔԻ-ԼԻ , ած · Հեռի · Հեռաւոր · 2 · յետնակալ · Ետին · 2 · Ետին դնուած ։

Reculée, ը-ԸՔԻ-ԼԻ , ԻՔ · Feu de —, աստիճ Հաւր խարոյկ մեծ · Ետնէն արեր ։

Reculement, ը-ԸՔԻ-Լ ԸՄՆ , ար · յետս Ձգուիլ · 2 · յետս Ձիգ կամ կառեցուցիչ փող (Ձիգ) · Ետէ Լինել · 2 · Ետ ԱՐԵՒԻՒ · դադար ։

Reculer, ը-ԸՔԻ-ԼԻ , ն · յետս Ձգել · յետս մղել · ի բաց առնուլ · 2 · Հեռացուցանել · ընդարձակել · յառաջ վարել · 3 · յերկարել · յապաղեցուցանել · Ետէ Լինել , ա՛ր-ծել · Ետէ ալիլ · 2 · Եբաժանմունք · Էլէրէ ուրուչ · 3 · ԱՒՀԻՒՐԿԵԼ · ՆՈՒԼ զՄԵ ։

—, Ն · յետս գնալ · յետս յետս երթալ · 2 · յետս կալ · կաաել · խուսափիլ · յապաղել · Ետէ ԱՐԻՆԵ · Ետէ Ետէ ԼԻՒԼԻՆԵ · 2 · Ետէ պատճառ գտանել վերջե · ԱՒՀԻՒՐԿԵԼ · գործ ։

Reculons, ը-ԸՔԻ-ՈՆՁ , Ա —, ած · յետս յետս · յետս ընդդէմ · յետ կոյս · Ետէ Ետէ · ՆՈՒԼ ԱՐԵՒ ։

Récupérer, ը-ԹԻ-ԸՔԻ-Ը , Ն · միւսանգամ առանալ · ԲԵՒԵՐ ԸՆԻՆԵ ։

Se —, Ի · շահել զինեան · ՂԵՐԵՐԸԸ ԸՔԻՐՄԵ ։

Récurer, Տ· Écurer.

Récusable, ը-ԹԻ-ԸՄԱԼԸ , ած · ՄԵՐԺԼԻ · չընդունելի · գործալ օրէնսով · բերար օրէնսաԻԼԵՐ ։

Récusation, ը-ԹԻ-ՈՒԹՒՆ , ԹԻ · հրաժարումն · ՄԵՐԺՈՒՄՆ · գործալ ԸՄԻՆԵ · բերար ԸՄԻՆԵ ։

Récuser, ը-ԹԻ-ԸՐ , Ն · ՄԵՐԺԻԼ · չկամիլ · բերար ԸՄԻՆԵ · գործալ ԸՄԻՆԵ ։

Se —, Ի · հրաժարիլ · ԻՆՔՆԱՐԵՆ ասլմե ։

Rédacteur, ը-ԻՒԹՔԻՈՈ , ար · յօրինիչ քաղելով · ժողովող · խմբագիր · գործ ։

Rédaction, ը-ԻՒԹՔԻՈՆ , ԹԻ · ժողովումն · յօրինումն · խմբագրութիւն · ՏԻՐ, ԻՒՐ ԸՄԻՆ · ՆԻՒԹԵԼԻՔ ։

Redan, ը-ԸՔԱՆ , ար · դարեւանդ կամ չինարան սրմոյ ի զառիվայրի չինելոյ · 2 · ժողովուրդ երեսաց պատասպ · ԼՈՓՈ Լ ԻՆ ԸՐԻՆԻՒ ԼԻՒԹԵՒՇԸ գործալ պատիչ · 2 · ԱՒՀ ԱՒՀ ԼԸՐՄԱԼԸ ՄԵՐԻԸԼ ։ ԱԸՐՄԱԼԸ ։

Rédarguer, ը-ԻՒՐԱ-ԼԻ , Ն · կշտամբել · ամպամանել · ԲԱԼԸՐ ՎԵՐՄԵ · ԲԸՇՄԱՐ ։

Reddition, ը-ԻՒՐԱ-ՈՆ , ԹԻ · ատեանի ԻՐԱՒՆՔ · ԱՆՁՆԱՏԱՐՈՒԹԻՒՆ լինել · 2 · տալն (զՀամար) · ՀԸՐՈ · ԻՒՐԱ-ՄՆ · 2 · (հետաց) ՎԵՐՄԵ ։

Redébattre, ը-ԸՔԻՒՊՈՐԸ , Ն · միւսանգամ վիճել · գործ Ձեալ մնացեալ · ԻՒՐԱՐ ՈՒՐԻՆԸ , գործ · ԱՒՀԻՒՐԿԵԼ ԻՒՐԱՐ ։

Redéfaire, ը-ԸՔԻՖԸ , Ն · միւսանգամ քակել · ԻՒՐԱՐ ԱՐՈՒՐԵ ։

Redemander, ը-ԸՔԻՄԱՆԻՒՐ , Ն · միւսանգամ Հարցանել · վերստին Հայցել · 2 · այսրէն յետս պահանջել · ԻՒՐԱՐ ՈՐՈՒՐԵ , ԻՒԼԻՒՐԵ · 2 · ԱՒՀԻ ԻՒՐԱՐ ։

Rédempteur, ը-ԻՒՄՊԻՒՐ , ար · Փրկիչ · Գործիարգչ ։

Rédemption, ը-ԻՒՄՊԻՈՆ , ԹԻ · փրկութիւն · 2 · փրկանաք ազատութիւն գերեաց · ԳՈՐԾԻՐՈՒՄ · 2 · ԱՓԱՂԼԻ ԻՒՐԱՐ ԳՈՐԾԻՐՈՒՄ ։

Rédescendre, ը-ԸՔԻՒՈՒՐԸ , Ն · միւսանգամ իջուցանել ի վայր · ԻՒՐԱՐ ՈՂԼՈ ԱՄԼԵ ։

—, Ն · վերստին իջանել ի վայր · ԻՒՐԱՐ ՈՂԼՈ ԻՆՔԵ ։

Redevable, ը-ԸՐԻՂԼԸ , ած · տակաւին պարտական ·

Recta, ֊ֆփտա, ած. ճշդիւ. անմիջապ. ի ժամու. ըստ ըստմամ. վրիպելոփ:

Rectangle, ֊ֆփտաիլը, ած. ատ. ուղղանկիւնի. ուղղանկիւն. փայիմ:

—, ատ. ուղղանկիւնի ձեւ. շե՛ղի փայիմ:

Rectangulaire, ֊ֆփտաիֆե֊լֆա, ած. ուղղանկիւնի. փայիմ:

Recteur, ֊ֆփֆօտ, ատ. վարիչ, պետատր, ուղղիչ (դպրոցի). (ֆարքոփ) նոգբը֊բը. փֆրիսուտա. նոփիպ:

—, ած. ատ. **Esprit** —, հաստիմաման մտան. բոիհֆրի հիսոփոփ:

Rectification, ֊ֆփոիֆիֆտօիօ, իֆ. ուղղութիւն. ուղղելը. 2. գտնելը. պատրաստելը. յատակելը. 3. գտաներլը գչափ երկայնութեան (կոր գծի). փօղրտա֊լիմա. 2. ինֆիղլֆոֆ. 3. (երրի նբղբնըն) փօղրտա ֊֊պտանլտա֊պտանտա պտա֊լմա:

Rectifier, ֊ֆփոիֆիֆ, ն. ուղղել. յարդարել. 2. վերբնատին գտնել, ապարդել. 3. գտաներլ ղչափ երկայնութեան (կոր գծի). փօղրտա֊լիմաֆ. փֆ֊պֆիմֆոփ. 2. ինֆոբոր իմպիֆոփեն ֆիրիրմֆոփ. ինֆոբոր ինֆիղլֆոֆ. 3. (երրի նբղբնըն) փօղրտա֊ճա ֊֊պտանլտա֊պտանտա պտա֊լմաֆ:

Rectiligne, ֊ֆփոիլիֆիրը, ած. ուղղագիծ (ձեւ). (շե՛ղի) փ֊ինտաֆիմ ֆ֊լ ֆտա֊ֆտա֊ի:

Rectitude, ֊ֆփոիֆիֆ֊փ, իֆ. ուղղութիւն. յատակութիւն. փ֊բիտ֊ինլիֆ֊փ. փօղրտա֊լտաֆ:

Recto, ֊ֆփտօ, ատ. առաջին երեսը կամ կողմն քարտիսի. փ֊ատղբփնիլփ ֆտա֊ֆտօտ ատղլ ֆիտ֊պիֆ֊:

Rectoral, ale, ֊ֆփտօտա֊լ, ած. (պատիւ) վարչի (դպրոցի). (ֆրիսիտ) նոգբըրընտ փտայիր:

Rectorat, ֊ֆփտօտա֊տ, ատ. վարչութիւն, վերատեսուչութիւն (աւագ դպրոցաց). (ֆրտոբիտ) նոգբըրլբղբ. նոփիպլիփ:

Rectum, ֊ֆփտօմ, ատ. ետեւատղի. ուղղորդ ատղիք. հին ֆրտ֊ինտֆիմ. կիօփիտ:

Reçu, ֊ըսիֆտ֊, ատ. ընկալուածիր. գտատ֊ընտմբ:

Recueil, ֊ըֆիֆօյլ, ատ. յաղուածոյր. ժողովածոյր. հիճմտատ֊տ:

Recueillement, ֊ըֆիֆօյլիըժոլ, ատ. ամփոփումն միտաց. ֆիփֆինի ըօփ կրնֆ. ֆիփրի ըօփ օլմտ:

Recueillir, ֊ըֆիֆօյլիֆիտ֊, ն. ժողովել. կուտել. գումարել. 2. հինձել. քաղել. կմծել. 3. ժողովել գոր. ատտղիմակատ լինել. 4. ժառանգել. ատտանալ. 5. ամփոփել, ժողովել (գլխատ). 6. խոբլատատտ լինել. ժողովել. պհիտ բերրել. ըօփ կրնֆ. ըօփլատաֆ. կրըմաֆ. 2. պիչին կրնֆփ. (ֆրյնֆ) փրվ֊չիրմֆփ. 3. ֆտատ֊լ կրնֆփ. ֆօձտաֆ, ֆե֊իտաձ վիրմֆփ. 4. վատիտ, մալիփ օլմտաֆ. 5. (ֆնփ֊բինիֆ) փ֊վչիրմֆփ, ըօփ կրնֆփ. 6. առլատմաֆ. ֆտարդ ընտ վարմտաֆ. ֆ֊ոնինմատ կրնմֆփ:

Recuire, ֊ըֆիֆ֊իտ֊, ն. վերատին եփել, ֆիրձել. ինֆ֊բատ փիչիրմֆփ:

Recuit, ite, ֊ըֆիֆ֊ի, ած. քաղցրեի. կակուձ. 2. խրատատիտ. կարծրացեալ. փիփ փիլոփ. 2. փիփչիչիլ:

Recuit, **Recuite**, ֊ըֆիֆ֊ի֊ֆ, իֆ. } միւսանգամ եփելին. վերատին եփելով. ինֆրիրմֆ. ինֆիղլֆոֆ վիրմֆփ:

Recul, ֊ըֆիֆ֊լ, ատ. յետատ վարուածն կամ ընկրկուածն. ետրի ետրն կինմֆ. ետրի֊ի ինֆիղլֆոֆ:

Reculade, ֊ըֆիֆ֊լատ, իֆ. երթալն յետատ յետատ. յետատ

ին-ութ-ը-ր-ե-ւ· 3· ին-ե-ւ-ր-ը ին-ութ-ը-ր-ե-ւ·

Récréance, ռ-ե-ք-ո-ա-ն, ե-ն· առ-ժ-ա-մ-ան-ա-կ-ա-ւ-ո-ւ-թ-ի-ւն պատ-ող-ո-ղ կա-յ-ու-ած-ո-ղ ի-ն-չ· պ-ե-ր-ն-ե-լ-ե-ի-ն-ե-ն-ի-ն մ-ա-հ-ո-ա-ս-լ-ը-ի-ն-ը պ-ա-հ-պ-ա-ն-ե-լ-ի-ն ի-ն-ե-ն-ի-ն-ո-ա ե-կ-ա-լ-ե-ի-ն·

Lettre de —, ք-ա-ղ-ք-ի կա-մ չ-կ-ա-ս կ-ո-չ-ո-ւ-մ-ն (ռ-ե-ս-պ-ա-ն-ի)· պ-ե-ր ե-կ-ե-լ-ի-ն է-ծ-ո-ի-ր-ե-լ-ն-ե-ն ի-ր-է պ-ե-ծ-ո-ւ-ն ն-ա-պ-ա-տ·

Récréatif, ive, ռ-ե-ք-ր-ե-ա-տ-ի-ֆ· ե-վ· -ա-ծ· զ-ո-ւ-ա-ր-ճ-ա-ց-ո-ւ-ց-իչ· զ-ո-ւ-ա-ս-ո-ւ-ց-իչ· հ-ե-շ-տ-ա-կ-ան· է-ց-յ-է-ն-ի-ր-ե-ի-ն· ի-ր-է-ն ա-ւ-ը-ը-ը·

Récréation, ռ-ե-ք-ե-ա-ց-ի-ո-ն, է-ն· զ-ո-ւ-ա-ս-ո-ւ-թ-ի-ւն· հ-ա-ն-գ-ի-ս-ո-ւ-ա-ն· է-ց-յ-է-ն-ի-ն· է-ն-է-ն· է-ն-ի-ր-ո-ի-ն·

Recréer, ռ-ը-ե-ե-ի-ն, ն· ա-ի-ս-ա-ն-գ-ա-մ ա-ռ-ող-ջ-ա-ն-ի-լ· վ-ի-ր-ա-ի-ն հ-ա-ա-ա-ա-ի-լ· ի-ր-է-ր-ը է-ա-ի-ն-ե-ի-ն-ե-ն ի-ն-ի-ն-ի-ն ի-ա-ո-ր-ե-ի-ն·

Récréer, ռ-ե-ք-ե-ի-ն, ն· զ-ո-ւ-ա-ս-ո-ւ-ց-ա-ն-ի-լ· զ-ո-ւ-ա-ր-ճ-ա-ց-ո-ւ-ց-ա-ն-ի-լ· է-ց-յ-է-ն-ի-ր-ե-ի-ն· բ-ա-հ-ո-ի-ր-լ-ո-ի-ն-ի-ր-ե-ի-ն·

Récrément, ռ-ե-ք-ր-ե-մ-ե-ն, ո-ւ-ր-ո-ւ-ն վ-ճ-ի-ռ-ը հ-ի-մ-ի-ն ա-պ-ա-ր-ա-ն· ի-ա-ո-ր-ե-ի-ն պ-ի-ւ-ր-ը ի-ւ-ր-ի-ն ե-ր-է-ի-ն-ի-ն-ի-ն·

Récréménteux, euse, ռ-ե-ք-ր-ե-մ-ե-ն-թ-ո-ւ, ե-ւ-ի-ն· (հ-ի-մ-ի-մ-ա-ր-ի-ն-ի-ն ո-ւ-ր-ո-ւ-ն)· ռ-ե-ք-ր-ե-մ-ե-ն-ա-ի-ն· ի-ւ-ր-ո-ւ-ն· ի-ա-ո-ր-ե-ի-ն·

Récrémentiel, elle, ռ-ե-ք-ր-ե-մ-ե-ն-ա-ի-ն· վ-ճ-ի-ռ-ե-ի-ն-ե-լ· ա-պ-ա-ր-ա-ն-ի-ն ա-պ-ա-ր-ա-ն-ի-ն·

Recrépir, ռ-ը-ք-ր-ե-պ-ի-ր, ն· ի-ս-ա-ն-գ-ա-մ բ-ա-ե-լ, ծ-ե-փ-ե-լ· 2· ն-ո-ր-ո-գ-ե-լ· ն-ո-ր ի-ւ-ի-ն չ-ա-պ-ա-ր-ե-լ· ի-ր-է-ր-ը ա-բ-լ-ա-ն-ի-ն· 2· ե-ր-ե-ս-ի-ն պ-ի-ւ-ռ-ե-ն վ-ե-ր-ի-ն· ի-ր-է-ր-ը ն-ա-ն-ի-ք ե-ր-ե-ս-ի-ն·

— **son visage**, ի ն-ե-պ-ո-ւ չ-ա-պ-ա-ր-ե-լ· ա-ն-պ-ո-ւ չ-ա-պ-ա-ն ծ-ե-փ-ե-լ· է-ի-ն-ի-ն ս-ը-ր-ե-ս ե-ե-ւ-ը-ը-ն-ե-ն ա-ի-ր-ի-ն·

Récrier (se), ս-ը ռ-ե-ք-ր-ի-ե-լ, յ· գ-ա-ի-լ· ա-ղ-ա-ղ-ա-կ-ե-լ· հ-այ-ե-ը-ր-ո-ւ-ք· պ-ո-ւ-ը-ր-ո-ւ-ք·

Récrimination, ռ-ե-ք-ր-ի-մ-ի-ն-ա-ց-ի-ո-ի, է-ի· հ-ա-կ-ա-ռ-ա-կ ա-մ-ը-ա-ս-ա-ն-ա-ռ-ա-լ-ի-ւ-ի-ն· պ-ա-ռ-ա-ճ-ա-յ-ա-ծ ե-ր-ե-ս-ը-ը ն-ի-ւ-ի-ն ի-ր-է-ն·

Récriminatoire, ռ-ե-ք-ր-ի-մ-ի-ն-ա-ի-ր-ա-ա-ա, -ա-ծ· հ-ա-կ-ա-ռ-ա-կ ա-մ-ը-ա-ս-ա-ն-ա-կ-ա-ն· պ-ա-ռ-ա-ճ-ա-յ-ա-ծ ե-ր-ե-ս-ը-ը ն-ի-ւ-ի-ն հ-ա-վ-ի-ր·

Récriminer, ռ-ե-ք-ր-ի-մ-ի-ն-ե-ի, ն· հ-ա-կ-ա-ռ-ա-կ ա-մ-ը-ա-ս-ա-ն-ա-ն-ա-լ· ն-ի-ւ-ի-ն-ե-ն-ի-ն ե-ր-ե-ս-ը-ը ն-ի-ւ-ի-ն ի-ր-է-ն·

Récrire, ռ-ե-ք-ր-ի-ե, ն· ի-ս-ա-ն-գ-ա-մ գ-ր-ե-լ· 2· պ-ա-տ-ա-ս-խ-ա-ն ա-ռ-ա-լ ք-ղ-թ-ո-վ· 3· չ-ր-ջ-ե-լ զ-ա-ծ-ե-ն· ի-ր-է-ր-ը ի-ա-ջ-ո-ւ-ի-ն· 2· ե-ր-ե-ս-ի-ն ձ-ի-ւ-ա-վ ե-ւ-ր-ի-ի-ն· 3· ի-ր-ի-ւ-ր-ը պ-ի-ւ-ր-ի-ր-ի-ի-ն·

Recroître, ռ-ը-ք-ր-ո-ա-ի-ր-ը-ը, ն· վ-ե-ր-ա-ի-ն ա-ճ-ե-լ· ի-ր-է-ր-ը պ-ի-ւ-ի-ն-ի-ի-ն, չ-ր-ջ-ա-ն-ի-ի-ն·

Recroqueviller (se), ռ-ը ռ-ը-ք-ր-ո-ք-ք-ե-վ-ի-լ-ի-ի-ն, յ· գ-ա-ի-ա-ր-ե-լ· կ-ա-ր-կ-ա-ն-ե-լ· խ-ո-ր-ի-ա-ն-ա-լ· պ-ի-ւ-ր-ի-ի-ն· պ-ա-ռ-ա-ճ-ա-յ-ա-ծ·

Recru, ue, ռ-ը-ք-ր-ի-ւ, -ծ· պ-ա-ր-ա-ա-ա-կ-ա-լ· խ-ո-ի-ջ· ե-ւ վ-ա-ա-ա-կ· ի-ո-ր-ո-ն-ե-ն· հ-կ-լ-ո-ւ-ե· ջ-ա-ն-ե-ն·

Recrue, ռ-ը-ք-ր-ի-ւ, է-ի· ն-ո-ր-ը-ի-ն զ-ո-ր-ա-ժ-ա-ղ-ո-ւ-ի· զ-ո-ր-ա-ց· լ-ր-ա-ն-ի-ն զ-ո-ր-ա-ց· 2· ն-ո-ր-ե-կ զ-ո-ր-ք· ն-ո-ր-ա-ժ-ա-ղ-ո-ւ-ի· զ-ո-ր-ա-կ-ա-ն· 3· վ-ե-ր-ա-ի-ն ա-ճ-ա-ն-ի-ն· ն-ո-ր-ի-ի-ն ն-ա-ո-ա-ա-ն-ե-ն· 4· յ-ա-ն-կ-ա-ր-ծ-ա-կ-ա-ն յ-ա-ւ-ե-լ-ո-ւ-ա-ծ ա-ն-ր-կ-ա-ն· ի-ն-ի-ն ա-ա-ի-ր ի-վ-ե-ր-ն-ի-ր· 3· ի-ն-ի-ն ի-ի-ի-ա-ն-ի-լ ա-ա-ի-ր· 3· ի-ն-ի-ի-ի-ն պ-ի-ի-ն· ի-ն-ի-ի ֆ-ի-ա-ա-ն· 4· գ-ա-ֆ-ի-լ զ-ա-ա-ա-ն ֆ-ա-ա-ֆ-ի-ր-ի-ր·

Recrutement, ռ-ը-ք-ր-ի-ի-ի-մ-ա-ի, ա-ր· ն-ո-ր-ի-ի զ-ո-ր-ա-ժ-ա-ղ-ո-ւ-ի· ի-ն-ի-ի-ն ա-ա-ի-ր ի-ի-ի-ա-ն-ա-ի·

Recruter, ռ-ը-ք-ր-ի-ի-ի, ն· գ-ա-ր-ձ-ա-ւ զ-ո-ր-ա-ժ-ա-ղ-ո-ւ-ի ի-ի-ն-ի· լ-ր-ա-ց-ա-ն-ի-լ ն-ո-ր-ո-վ-ի զ-ո-ր-ք· ի-ն-ի-ի-ն ա-ա-ի-ր ի-ի-ի-ա-ն-ա-ի· ա-ի-ր պ-ե-ջ-ի-ա-ի-ն ա-ա-ի-ր-ի-ն-ի-ն ի-ն-ի-ա-ն-ա-ի·

Recruteur, ռ-ը-ք-ր-ի-ի-ի-ի-ա-ր, ա-ր· գ-ո-ր-ծ-ա-կ-ա-լ զ-ո-ր-ա-ժ-ա-ղ-ո-ւ-ի· ի-ն-ի-ն ա-ա-ի-ր ի-ի-ի-ա-ն-ա-ի·

Reconstruire, ֊ըէօղ֊ափ֊էփ֊, ն. վերաշինել. նորոգել. նոր֊էն կրկին ստեղծել։

Reconvention, ֊ըէօղվոհ֊ումօղ, էէ. հակառակ գաւառ֊ատպանութիւն. փոխայն ծուռը փոխ ուղիղ։

Recopier, ֊ըէօքէլ, ն. վերանգամ ընդօրինակել. նորէն ետնէյինէ ալիմէ։

Recoquillement, ֊ըէօքէյլէըմէ, ար. գալարում. ոլոր֊ոմէ. ոլո֊ոէ֊լմէ։

Recoquiller, ֊ըէօքէյլէք, ն. ոլորել. գալարել. ոլո֊ոմէ֊. ծըվըրմէ։

Recorder, ֊ըէօ֊ք, ն. յիշեցնել կրկնել (գհամարն). *անբաւել. երգել էմէ։

Se —, յ. վերանալ. ոչընչանալ։

Recorriger, ֊ըէօ֊էլ, ն. վերանգամ ուղղել, յարգարել. նորէն փո֊ոլէմէ, նո֊ուհէմ էմէ։

Recors, ֊ըէօր, ար. վկայ նամ օգնական նուիրակ. ջո֊հղէր ոյոքէնօղը։

Recoucher, ֊ըէօ֊ղէ, ն. վերանգամ ընկողմանեցնել. նոր֊էն ե֊ըրմէ։

Recoudre, ֊ըէօ֊փօ֊ը, ն. վերանգամ կարել. նոր֊էն փէ֊մէ։

Recoupe, ֊ըէօ֊ք, էէ. կտաւրք քարանց. կոպիճք. 2. ալիւր ի մի֊եփոյ. նո֊ղ էը֊ըընը֊ը. 2. փոքր ֊ոնօ֊։

Recouper, ֊ըէօ֊քէ, ն. վերանգամ կարել. 2. վերջաւորին ձեւել. ետնէցին փո֊մէ֊. 2. ետնէցին ոչընչել։

Recoupette, ֊ըէօ֊քէփ֊էէ. ալիւր ի մանրատաշտ մի֊եփոյ. ընձէ փոքր֊էն ըէքօրըլան ոնօ։

Recourber, ֊ըէօ֊օղէ, ն. ծռել. կորացուցանել. ոճ֊ոնփան էյմէ։

Recourir, ֊ըէօ֊օքէ, ն. դարձեալ ընթանալ. արշաւել. 2. ձանկանել. դիմել. աղաչել. նպաստ էնել. 2. ըղձալ. էմնէյօղ. փո֊րաճօաքի էլնէ։

Recourre, ֊ըէօ֊օ, ն. վերանգամ կորզել, գրաւել. նոր֊էն ալմէ։

Recours, ֊ըէօ֊ը, ար. դիմելը. ապաւինութիւն. ապաստան. ապաւէն. 2֊րդ. ըղձալի. 3. ճըրճէ. փո֊բաճաքի։

Avoir —, դիմել. ապաւինել. փո֊ըմէ֊. ըղձալ։

Recousse, ֊ըէօ֊օ, էէ. ծածկելը. կորզելը յետս. գո֊բլուրմ. ճերէ ալմէ։

Recouvrable, ֊ըէօ֊վ֊օ֊ոլը, ած. վերանգամ առնուելի. նոր֊էն ետ ճնելի։

Recouvrance, ֊ըէօ֊վ֊օ֊ոնօ, էէ. վերանգամ առնուիլ. նոր֊էն ետ ճնելի։

Recouvrement, ֊ըէօ֊վ֊ըմէ, ար. նորոգ առնուիլ. 2. պատապարութիւն. վերջապէս հաստատութիւն. ապաքինութիւն. 3. ժողովուիլ հասից կամ պարտուց. 4. ծածկիչ եզը կամ շուրջն (կղմընտրոց). նոր֊էն ետ ճնելի. 2. խոտի ճերմէ. ոսկըրըն֊ը պոլմա. 3. նոհոքէլ. նոհո֊էլպուլըէ. 4. (էէրէ֊փօքն) ալէրի պէրինէ եօրճէն փճնօրը։

Recouvrements, ար. յարմարանքք. ալամօք։

Recouvrer, ֊ըէօ֊վ֊ք, ն. վերանգամ առնուլ. վերջապէս ի բաւական արկանել. 2. պահանջել, ժողովել (հարկս). նոր֊էն կոչնօղ, ետ ճնելի. 2. (վերջի) նոհոքել կճնօղ, նօքլամօք։

Recouvrir, ֊ըէօ֊վ֊էօ, ն. վերանգամ ծածկել, յարկել. 2. պատրաստկել. ֆաքուցանել. նոր֊էն եօրճնէք, փո֊քլամօք. 3. եօրճնէք. ինչնէք։

Recracher, ֊ըէ֊օղէ, ն. ապտիւն ի բաց ֆըքանել. 2. վերջապէս ֆըքանել. փէ֊ըը

Reconcilier, ռէքօն-նիլիէ՛ն. հաշտեցուցանել. 2. միաբանել. խառնել. 3. միւսանգամ օրհնել, օծանել զեկեղեցի. պոբլիբերտէ 2. պէրլիբերտէ. դաբլիբերտէ 3. էնիւեսի ինէրթ դէպօրէնտէ։

‖ Reconduction, ռէքօնտիւքսիօն, էի. միւսանգամ վարձակալութիւն. (տէր ետքը, ը) ինէրթը էզայա նաՏ՛ա։

Reconduire, ռէքօնտիւի՛ռ, ն. գնալ ի միասին մինչեւ ի դուռն. յառաջարկել. 2. մերժել զոք ի տանէ. 3. այսրէն յետս բերել. գոփօյապաք պէրտէր իլինի՛ւ. կէօնտերի իլինի՛ւ. 3. եվէրն գօվմա՛ւ. 3. ինէրթը պէլէ՛նտէ էնինի՛ւ։

Reconduite, ռէքօնտի՛ւթ, էի. յառաջարկումն. կէօնտերի լինի՛ւ։

‖ Reconfort, ռէքօնֆօ՛ռ, ար. միսիթարութիւն. սփոփանք. ինէ՛լլէ։

Reconfortation, ռէքօնֆօռթասիօ՛ն, էի. զօրացուցանելն. ֆաւվէրլինէրմէ։

Reconforter, ռէքօնֆօռթէ՛, ն. զօրացուցանել. 2. միսիթարել ի նեղութիւնս. ֆաւվէրլինէրմէ՛։ 3. ինէ՛լլէ վէրմէ՛։

Reconnaissable, ռէքօնէսա՛պլէ, ած. ճանաչելի. յայտնի. նաՏ՛էլԸ՛ռ. պէլլէ՛։

Reconnaissance, ռէքօնէսա՛ռս, էի. ճանաչումն. 2. յոյզ եւ խնդիր. Ճշգրիտ եւ մանր քննութիւն. 3. լսուռութիւն, զննութիւն (զինուորական). 4. մուրհակ պարտուց ընկալագիր. 5. շնորհակալութիւն. 6. գարձ փոխարէն. վարձք Հատուցման. 7. ռազմանաք խղճի մտաց. 8. գիւտ, յայտնութիւն (երկրի երէսը). 9. նշան վիմաւոր վայրաց ի ծովու. 10. ռուսպնէ. 11. դաւանութիւն. խոստովանութիւն. 12. ընդունելութիւն. նաՏ՛ռ. 2. պրալիբերմա. ինէվէռսէռս. 3. յանապատ. նապաստ ռայա. 4. ուէնէռ. ինէվռսէ՛ռ. մոտպռաՏ՛ռ. 5. ինէլէ՛ռէ՛ռ. եյլէ՛ր նաՏ՛ռ. 6. փռէլէԸ՛ռ. ֆռաֆռաֆէ՛լ. 7. ֆլուլի ռաՏ՛ռ. 8. էնէ՛ք. 9. պինկպէռ գռայէԸ՛ռ նէյռաՏ՛ռ. 10. ֆռաՏ՛էհ. առհիհլէ՛ռ. 11. էրբռաՏ՛էհ. 12. գռպռաՏ՛ լինի՛ւ։

Reconnaissant, ante, ռէքօնէսան, անթ, ած. շնորհակալ. երախտահատոյց. եչլէ՛ռ նաՏ՛ռ։

Reconnaître, ռէքօնէ՛թր, ն. ճանաչել. ընտրել. 2. ընդունել. հաւանիլ. 3. դիտել. լսուռանել. 4. խոստովանի լինել. 5. շնորհակալ լինել. շնորհահատոյց լինել. 6. առնել. հաստատումն. 7. — pour, համարել. առ (իմաստուռնս) ունել. նաՏ՛ռ. 2. գռպռաՏ՛ լինի՛ւ. նաՏ՛ռ. 3. չաչռաՏ՛ռ. ինօչռէ՛ռ կէօչէրմէ՛։ 4. էրբռ նինի՛ւ. 5. եչլէ՛ռ նաՏ՛ռ. նինէռ՛ռ նինի՛ւ. 6. գռպռաՏ՛ նինի՛ւ. 7. ռայռաՏ՛ ռաՏ՛ռ։

Se —, յ. յուրմնալ. 2. զգաստանալ. 3. ընդ միտս առնել. միջնորդի ճանապարհ զանձին. գռպռահաՏ՛ռը նաՏ՛ռ. 2. այլմէ՛ն էհռէման օլմա՛ւ. 2. այլմա՛ւ. եօլա կէՏ՛էհ. անռաՏ՛։ 3. գիւրինի կէՏ՛էհ։ 4. գէՏ՛ռէ՛ռ նաՏ՛ռ։

Reconquérir, ռէքօնկէռռէ՛ռ, ն. միւսանգամ ընդ ձեռս ամրանալ. ապրէն ստանալ. ինէրթռ գէհռէ՛ռ ալ՛ռ. ինէրթռ նէռինի՛ւ։

Reconstitution, ռէքօնսթիթիւսիօ՛ն, էի. պլեամ դառնացանելն զառ հաստ. ֆայըռը կէնի պօրթ ռահկընէ կէնէրէ՛ռ։

Reconstruction, ռէքօնսթռաքսիօ՛ն, էի. նորոգ շինութիւն. կէնինէն նաՏ՛ռ։

թեանդ : Շահիպուկերիք տեղոյն հատորիրուկերինի օգուտմուտ :

Récollection, -կոչօլեցութիւն, իգ. ամփոփումն միտոյ. ջիրիկ հօտ օլմա :

Recoller, -ըգօլ, ն. վերբլսումին միաձուլացանել առարկամ. հինգերորդ հանգիստ ըլլամուտ :

Récollets, -կոչօլ, ած. յ. ակկաւատացեալ Փռանկիսկեանք. Ֆրանչիսքօ կոչուած բահիպուկերին պէր հայիֆէտ :

Récolliger (se), ած -կոչօլիճլ, յ. ամփոփիլ, ժողովիլ գլխաւս. ջիրիկինի հօտ կրնիլ :

Récolte, -կոչօլտ, իգ. բաղերին գառնհմակառաս. կուտիք. հաւաքք. 2. բաղաւածոյք. գուտպրուտիւն. փերվէրմէ. պիչին. 3. ջերմաս :

Récolter, -կոչօլտել, ն. բաղել. ժողովել. հնձել. կիտել. փերվէրմէ. պիչին կրնալ :

Recommandable, -ըգօմանալի, ած. գովելի. վերծաւյոյ. նշանաւոր. ջերմուհ. գ-ունենալ :

Recommandaresse, -ըգօմանաւորուհի, իգ. կին գործակալ կամ հայիտ-այիտիչ առնուելոյ. պէրտառ գաղտնի բան գրելու գործը :

Recommandation, -ըգօմանութիւն, իգ. յանձնարարութիւն. բնծայութիւն. պատուէր. 2. վերծարանք. վերծարոյ կարծիք. հաւնիչ. պիճարըշ. կոչ. 2. ինիպար :

Recommander, -ըգօմանել, ն. յանձն առնել. հրամայել. 2. յորդորել. խրատել. 3. գովելի, հռչակաւոր առնել. վերծարոյ կացուցանել. 4. խնդրել՝ պահել զոք առակաւինի ի բառնտի. պիճարըշ, հաւնիչ կրնալ. պատրաստել. 2. էօյիւ վէրմէ. 3. ջերմուհ, ջերմիկ ընդունիլ. 4. պիրինին պահս համպատ գալամաքան ածել կրնալ :

Recommencement, -ըգօհամանըգամ, ած. նորոգ սկիզբն. կրկրատ պատճառ :

Recommencer, -ըգօմանել, ն. ը. դարձեալ սկիզբն առնել. վերաձեռնարկել. կրկրատել. կրկին պատճառել :

— un cheval, վերաձեռնարկ վարժել, կրճտել գերբնաւորն. ասիր կրկրատ պատճառել :

Récompense, -կոչօլքաձո, իգ. վարձք. հատուցուածք. փոխարէն. 2. պատիժ. խրճրեան. պէրտել. գործ ընելէ. ջերմուհ. 3. ճիգ :

En —, ած. փոխանակ այնր. օձա պէրտել. օձառ կրկրին :

Récompenser, -կոչօլքաձել, ն. հատուցուածք առնել. տալ գվարձան. 2. տուժել գվնաս ուրուք. 3. պատժել. հոգիը ընդ վէրմէ. 2. ջերմուրդ ընել. 3. պատիժ կրել :

Recomposer, -ըգօլքօդել, ն. վերստին կազմել. վերաձեռնարկ, յարդարել. 2. դարձեալ կցել գմասունս ընդ վերջացաս. կրկնիչ ընել. 2. ընդ վէրմէ. պիճրկրկրմէ :

Recomposition, -ըգօլքօդուիծ, իգ. վերաձեռնարկ կազմուածք կամ յարդարուածք. ընդ վէրմէ. կրկնիչ կրնալ :

Recompter, -ըգօլդել, ն. վերաձեռնարկ հաշուել, ճամուել. ընդ վէրմէ հիւսել կրնալ, առ յմամբ :

Réconciliable, -կոչօլիլիաձել, ած. հաշտելի. պարտելի :

Réconciliateur, trice, -կոչօլիլիաբար, բուհի, ած. եւ իգ. հաշտարար. հաշտասիրտ. հաշտարար. պարտելի. պարտելիչ. ուրոյ կրկին :

Réconciliation, -կոչօլիլիաձութիւն, իգ. հաշտութիւն. 2. նորոգ կամ վերաձեռնարկ օձուածի եկեղեցւոյ. պարտ. 2. պէր փիլիքիչի կրկնիչ պարկեշտութիւն :

զմիմեանս. ողջագուրել. ողջագուրուիլ։

Récit, ռէսի, ար. վէպ. զրոյց. պատմուածքուն. ճառ. 2. գովուածքուն. 3. առանձինն նուագ. նուագել. նուիրել. հնչուիլ. 2. մեղք. 3. խօսքը նուագով կամ երգով կամ նուագաձեւ խօսիլ։

Récitant, ante, ռէսիթան, անդ, ած. առանձինն նուագող կամ նուագակից. խօսքը նուագաձեւ կամ երգաձեւ խօսող։

Récitateur, ռէսիթաթէօր, ար. պատմիչ. նուագող երգիչ։

Récitatif, ռէսիթաթիֆ, ար. նուագի հնչ երաժշտական. ցուցք ի լծաւորի. ընդմիջ. շարժի։

Récitation, ռէսիթասիօն, ից. ճառասացուածքուն. ասացուած. 2. նուագելն առանձինն. երգարուեստ պէմ. 2. խօսքընդ նուագի օգուտ։

Réciter, ռէսիթէ, ն. ասել ի ձայն բարձր. ճառել. 2. պատմել. 3. նուագել առանձինն. էջ-փոխէ ոչպա խօսք կամ երգարուեստ պէմ. 2. նուագ երգել. 3. խօսքընդ նուագի օգուտ։

Réclamation, ռէֆլամասիօն, ից. բողոք. գատախազուածքուն. յետս պահանջանք. պահանջմունք. ձերի ընդդէմ։

Réclame, ռէֆլամ, ից. առաւչին բառ յաչորդ էջի եղեալ ի ներքոյ նախընթացի էջի. ընդէմքն։

—, ար. կոչումն բազէի. նշան կոչման (հաւտոյց). ապրճոյը երգընդմէջ։

Réclamer, ռէֆլամէ, ն. խնդրել. հայցել. կարդալ. 2. յետս պահանջել. 3. յետս կոչել (զբազէ). (էմբոտ) փախէիլ, երգընդմէջ. 2. ձերի խնդրել. 3. (ապրճոյը) ձերի երգընդմէջ։

—, ն. բողոքել ընդդէմ. 2. բառընդդէմ ինել. հակառակել. ընդէմքն, էնդէրտել ինքզինքն։

Se — de qn., պաշտպան կամ միջնաւոր իւր կոչել զոք. պէրնին ինքզինքն հնչմայնեցուցանել օրտօնանս պէյտն ինձէ։

Reclouer, ռըֆլուէ, ն. վերստին ցուռեալ. ինքնիրեն ցնծալմամբ։

Reclure, ռըֆլիւռ, ն. փակել ի ներքս. ի ներքս արգելուլ. ճգնելմամբ. պէրնինք էնքրէ օգուտ նուիրեալ ճգնելոյ։

Reclus, ռըֆլի, ար. միանակեաց. մինաւոր. արգելաւոր. խօսընդդ պատրան. ընտրելոյ պէր ապամ։

Reclusion, ռըֆլիժիօն, ից. արգելուածք, փակուածք ի ներքս. պէր նուիրեալ ճգնելոյ. հասպ ընձէ։

Recogner, ռըգոնիէ, ն. միւսանգամ վարսակել, միսել։ 2. վանդել. ի բաց մղել. ընդդէմ ցնծալմամբ. էնքրէ օգնմամբ. 3. ճօմմամբ։

Récognitif, ռէգնիթիֆ, ած. ար. (մուրհակ) ճանաչմունն. ընծըմա, գրաւոյալ ընձէ (ընդդէմ)։

Recoiffer, ռըգուաֆէ, ն. վերստին յարդարել զհերս. սանրելոյընդ ընդդէմ պէրգինքն։

Recoin, ռըգուէն, ար. անկիւն. խորշ. փուշէ. պոռճոք։

Les recoins du cœurs, ծածուկք սրտի. գրաւնն սըրտէ։

Récolement, ռէգօլման, ար. կրկնուածք, վերստին ընթերցուած վկայութեանց ի դատաստանի. 2. քննութիւն մուրհակաց կամ արձանագրի կատուց. չհիւղերէն ինքզինք չհատերնիերնին օգուտ. 3. ընդդիմերնին ընդձէրնալ էնք բառերու խօսքնուածքէ ընձէ։

Récoler, ռէգօլէ, ն. միւսանգամ ընթերցանել առաջի վկայից զվկայութիւնս իւ-

ՀԷԼ ԼԷՆԼԻ ՈՐԻԷԼ. 2. (ՈՒԽԵՐ ԲԼԵԼԻՖԻՆ) ԱԼԿՅՈՒՆԻ:

Réchauffement, ռե-ըօֆֆ-ման, ա. Նորոգ տաքը վառն զերկիր ՀՆԱՈՒՑԱՆԼՈՒ. ԲՕՖ-ԲԱԼԸ ԸՆԶՄԻ ԷԼԷՒ ԲՕՀՈՒԼՈՒՆ ԼԷՆԻ ՍՏՈՒՊԸ:

Réchauffer, ռե-ըօֆֆե, Ն. ՄԻԱՆԳԱՄ ՀՆԱՈՒՑԱՆԼ. 2. ՄԻԱՆԳԱՄ ՏԱՔԸ ԱՐԿԱՆԼ. ԼԷՆԼԻՔԼԷՆ ԷԶԱՐԶՐՄՓ. 3. ԲՒՒ-ԲԱՐ ՍՏՈՒՊԸ ԲՕՀՄՓ:

Réchauffoir, ռե-ըօֆֆ-ուար, ա. Հնոց փոքրիկ վառն գԻՐ-ԲԱԿՈՒԲԱ ՀՆԱՈՒՑԱՆԼՈՒ. ԼԷՄՓ ԸՆԶՐԱՑՄՓ ՖՈՒԲՈՒՆՆՈՒՄ:

Réchausser, ռե-ըօ-ս, Ն. ՄԻԱՆԳԱՄ ԿՕՇԻԿ, ԶԱՆԿԱ-ԱՅԱՆ ԱԱԶԱՑԱՆԼ. 2. ՄԻԱՆԱ-ԳԱՄ ԱՊԱՏԱՐԱՆԼ. ՀԱՂՈՎ (ԳՅՈՒԱ.). 3. ՆՈՐՈԳԼ ՎԱԱՐԻՄԻ (ԱՏԱՆ). ԲՒՒԼՐԱՐ ԼԷՆԸՆ, ՂԶՐՈՂ ԼՒՂՏԲՐՄՓ. 2. (ԱԶՄԸՆ ԲՐԻՔՅԸՈՆ) ԲՒՒԼՐԱՐ ԲՕՀՐԱՔ ՀՕՐԱՔ. 3. (ՏՐԻՒՆՒՆ) ԲՒՒԼՐԱՐԻՒՆ ԼԷՆԼԻՔՄՓ:

Rèche, ռԷշ, ածՓ. ԿԱՐԾՐ. ԽԱՏԱՈ Ի ՀՕՂԱՓԱԼ. ՈՒԲԲ:

Recherche, ռԷշԷռ-շ, ԲՓ. ԽՆԴՐԻՐ. ԽՈՒՔԱՐՓՒԼԻՖԻՆ. ՀԱՏԱՔՕՈՒԼԻՖԻՆ. ՔՆՆՈՒ-ԼԻՖԻՆ. 2. ԱԱԶՆԱՃԱՆՔ. ԱԼ-ԼԻՖԻՒԼԻՓ. ԱՐՈՒՀԱՈՈ ՃԱՐՊԱՏ-ԲՈՒԼԻՖԻՆ. 3. ՆՈՐՈԳՈՒՄ. ՈՐԱՆ. ԻՕՓԼՈՆ. ԲՒՒԼՐՓ ԲՒՒԲՖԵՐ. 2. ԻՕՂԼԵՆ. ՄՇԼԻՐԸ ՊԲՒԲՖԵՐ. 3. ԲՈՒՐ ԼՐՒՒԲ:

Rechercher, ée, ռԷշԷռ-շԼ, ածՓ. ԱԼԼԻՒԼԼԻՖԱՇ. ԱԱԶՈՒ-ՃԱՇ. ԱՆՂՆԱԿԱՆ. ԻՕՂԼԻՒԼ-ՈՒՂ. ԻՈՒՓ:

Rechercher, ռԷշԷռ-շԼ, Ն. ԳԱՐՃԱՇ ԽՆԴՐԱՇ. ՔՆՆԱՇ. ՀԱՏԱՈՕԱՆԼ. ԿՀԱՈ ԱՒՆԴԼ. 2. ԿԱՈՈՐՐԱՇ ԳԱՐԾԱՇ. ՔԱՂ ՂԱՐԴԱՐԼ. 3. ԿԱՂՈՈՈ ՎԱՐ-ԺԱՇ (ԳԼԻՐԻՈԱՐ). ԲՒՒԼՐԱՐ ՈՐԱ-ՐՈՒՓ. ՈՐԱՐԼՐՐՈՒՓ. ԲՒՒՖԲՒՒԼ ԲՐՒՒՓ. ԲՒՒԼՐԱՐԻՒՆ ՈՒՐԼՒՓ. 2. ԻՕՂԼԻՒԼԼԻՓ ԻՐԼԼԻՓ. ԲՒՒԼ-ՈՒՒՒՒՐԻՒՓ. 3. (ՒՐԸ) ԲՒՒԼ ԼԻՀՈՒՒՒԼԻՔ ՈԼԶԼՐՐՈՒՓ:

Rechigner, ռԷշԻՆՅԲ, Ն. ԽՈՒԺՈՈՒՇԼ. ԽՈՒԺՈՈ ԳԼՄՈ ԳՈՈ-ՅԱՆԱՇԼ. ԿՂՐԼ ՈՈՐՐՈՒ ԲՒՒԼՐԱՐ. ԿՂՐԼ ՊՈՒՐՓ:

Rechoir, ռԷշՈՒՈՐ, Ն. ՄԻԱՆԳԱՄ ԱՆԿԱՈԼ. ԲՒՒԼ-ԲՐ ՍՏՈՒԲԼ:

Rechute, ռԷշԻՒՏ, ԼՒՓ. ՄԻԱՆԳԱՄ ԱՆԿՈՒՄ (Ի ՄԼՂՈ ...). 2. ԿՐԻՈՈՈՄ ՀԻՎ-ԱՆԴՈՒԼԻՖԱՈՆ. ԼԷՆԼԻՔԼԷՆ (ՊԲՐ ՍՏՈՈՀՈՄ...) ՍՏՈՒԼԻ. 2. ԲՐՇ-ՆՒՐ:

Récidive, ռԷ-ԼԻՓԻՎԼ, ԼՒՓ. ՎԵՐԱԲՄՆ ԱՆԿՈՒՄ Ի ՆՈՒՆ ԻԱՆՅԱՈՆ. ՊԲՐ ԲՈԱՐՀՈՒԲ ԲՒՒԲՐԱՐ ԼԷԼԻՔԼԷ:

Récidiver, ռԷ-ԼԻՓԻՎԼԷ, Ն. ՄԻԱՆԳԱՄ Ի ՆՈՒՆ ԻԱՆՅԱՈՆ ԱՆԿԱՈԼ. ՊԲՐ ՍՏՈՈՀՈՄ ԲՒՒԲ-ՐԱՐ ՍՏՈՒԼԻՔ:

Récif, ռԷ-ՍԻՖ, ԲՓ. ԲԱԼԼՐ. ՎԻՒՈՒՐ ՄԵՐԿԱՈ ՅԱՐՐՈ ՅՈՒՐՅ. ՈՈՈ-ԲՒՒԼՐԱՆԱՐ ԲՈՅՈՒԼՐ:

Récipé, ռԷ. Փ. Recette 4.

Récipiendaire, ռԷ-ՍԻՔԻԱՆ-ԴԷՈ, ԲՓ. ՀԱՈՈՄՈՒՈ ԱԱԶՈՒ-ՈՄՄԱՆ. ԲՈԼՒՔ:

Récipient, ռԷ-ՍԻՔԻԱՆ, ԲՓ. ԱՈՈՕՓ, ԸՆԴՈՒՈԱՐԱՈ ՄՂԼԻ ԲՐՅՑ. 3. ԸՆԴՈՒՈԱՐԱՈ ՕՂՈ-ՀԱՈ ԳԱՐԾՈՒՅ. ԼՀՒՔ ԻԲՈՒՐՈՒ. ՈՐՈՂԼՈՒՔԼԷ ՈՐԼԲ-ՈՈ ԲՕՀՈՒԼՈՒՆ ՅՈՒՐՅ. 3. ՀԻՎ ՈՂ-ԼՈՒՐՈՒՆՔ ՈԼԲՒՒԼԻՆ ԻԲՈՒՐՈՒ:

Réciprocation, ռԷ-ՍԻՔԲ-ՕՂԲՈՅ, ԼՒՓ. ԸՆԴՈՒՈԼԼԻ ՂԻՈ-ԽԱՐԼԻՆՈ. ՎԻՈԽԱՐԼԻՆ. ՊԲՐԻ-ԼՒՈՒՒ ՈՐՈ. ՈՈՂՒՈՒՐԼԼԻՔ:

Réciprocité, ռԷ-ՍԻՔԲ-ՕՂՒՔ-ՏԷ, ԼՒՓ. ՎԻՈԽԱՐԱՐՈՒԼԻՖԻՆ. ՎԻՈԻՈՒՈՒՈ ԼՒՒՒՒԼ. ՓՈԼՐԻՒԼԷՆ. ՈՈՈՂՒՈՒՐԼԼԻՔ. ԲՈՐՈՖԼՅՈՒՈՈ ՈՈՂՒՈՒՐԼԼԻՔ:

Réciproque, ռԷ-ՍԻՔԲ-ՕՂ, ածՓ. ՎԻՈՒՈՒՈ. ԲՈԿԱՈՈՒՈՒՈՒՈՒՈ. ՈԼԲՒՒԼԻՒԼԻՒՒՒՒ ՕԼՈՒ. ՓՈԼՐԻՒԼ-ԼՒՓ ԲՈՐՈՖԼՐ. ԲՈՐՈՖԼՅՈՒՈՈ ՈՈՂՒՈՒՐԼԼԻՔ:

—, ԲՓ. ՎԻՈԽԱՐԼԻՆ. ՊԲՐԻԼ-

Réciproquement, ռԷ-ՍԻՔԲ-ՕՂՒՔ-ՄԱՆ, Ադ. ՎԻՈԽԱՈՈՒՈՒՈ.

Récépissé, ռե-ռեբիս-ե, ած. գիր, մերսիակ ընդունելութեան. ընկալագիր. փոստալ-նամբ. ռճ. պոստալնամբ:

Réceptacle, ռե-ռեբ-թագլ, ած. ժողովարան. աւազան. ընդունարան. կայանք. պիտոյիքի ներբ. ռճ. ասեան:

Réception, ռե-ռեբ-սիոն, ած. ընդունելութիւն. 2. ընդունելութիւն. առաքելական. 3. ընդունելի. փոստալ ներկ. 2. ընդունելի. փոստալ ներկ:

Recercler, ռը-ռեռ-գլե, ն. միաւանգամ պատել շրջանակօք. ռեֆրեր լերկրէ:

Recette, ռը-ռեթ, ած. մանր. հաւ. բաժ. 2. բաժապետութիւն. հարկահանութիւն. 3. տուն հարկաց. բաժատուն. 4. խոհանոցած, հանդերձանք գեղոյց. 5. գեղագիր. հրամանագիր դեղոց կարգեալ ի բժշկէ վասն հիւանդի. 6. կանոն. օրինակ. պայման. լեզուի. ռեֆր. 2. խոհարարութիւն. 3. խոհարար ծառայ. 4. իլ ռեթ-ը. 5. բերքիս. 6. առասպել. պինդալ:

Recevable, ռը-ռեվ-ագլ, ած. հաճոյ. ընդունելի. ռճ. պոստալ. փոստալ օգտաւոր:

Receveur, euse, ռը-ռեվ-ը, էզ, ած. եւ ած. ընդունող. հարկապահանջ. հարկահան. բաժատու. փոստալ երեքին. խոհարարուհի:

Recevoir, ռը-ռեվ-ուար, ն. ընդունել. առնուլ. 2. ունել. պահել. 3. պահանջել, ժողովել հարկս. 4. ժողովել. աւանդականել. փոստալ ներկ. ռեֆր. 2. խոհարել. ռոբլոտ. 3. խոհարել ներկ. խոհարոտ. 4. ինաոնելիք փոստալ ներկ. փոնոթ վերբ:

Recez, ռը-ռե, ած. գանկ, բանագնացութիւն վճռոց խորհրդանոցի. ռիլեռի ռեճեսնինի ահռոտ ռեճեսաոռը:

Réchafauder, ռե-լաֆոտե, ն. նորոգ լսատակերտս կազմել. եկեղեցին եսկել փոստալ:

Réchampir, ռե-լանպիր, ն. ուրոյն կամ արուեստով երեւեցուցանել զմասն ինչ նկարուն ի յատակէն. խոհարին ռեր փոլսոռիը ռերիտեն ոյրը ինչ բան՞ ներկէ:

Rechange, ռը-լանժ, ած. կրկին շուտ լսոյացափոխութիւնն ցետս գարձուցեալ փոխանակագրոյն. 3. պահեստ. մեքենք պահեստի. փօլիլը պոլընըը էրե փոնը. 3. էրոսե. էրոսելէ:

Rechanger, ռը-լանժե, ն. փոխել. փոխանակել. ռեփէլ ռիբոնե:

Réchapper, ռե-լափե, է. պրծանել. ձողպրծել. ապրել. փոռբոռոնոթ:

Rechargement, ռը-լարժ-ման, ած. միաւանգամ բեռնաւորութիւն. ռեֆրեր էրոսելիմ:

Recharger, ռը-լարժե, ն. դարձեալ աղխատիլ. միաւանգամ բեռնաւորել. 2. դարձեալ լնուլ զկրաստան. 3. կրկին պատուհրել. 4. միաւանգամ յարձակիլ ի վերայ թշնամեաց. ռեֆրեր էրոսելիմե. 2. ռեֆրեր ռիէրե. 3. ռեֆրեր ռիէրե. 4. ռեֆրեր ռեռլոռոթ. 5. ռեֆրեր ռեռլոռոնե. 6. ռեֆրեր ռեռլոռոնե. 7. ռեֆրեր ռեռլոռոնե. 8. ռեֆրեր ռեռլոռոնե. 9. ռեֆրեր ռեռլոռոնե. 10. ռեֆրեր ռեռլոռոնե. 11. ռեֆրեր ռեռլոռոնե. 12. ռեֆրեր ռեռլոռոնե. 13. ռեֆրեր ռեռլոռոնե. 14. ռեֆրեր ռեռլոռոնե. 15. ռեֆրեր ռեռլոռոնե. 16. ռեֆրեր ռեռլոռոնե. 17. ռեֆրեր ռեռլոռոնե. 18. ռեֆրեր ռեռլոռոնե. 19. ռեֆրեր ռեռլոռոնե. 20. ռեֆրեր ռեռլոռոնե. 21. ռեֆրեր ռեռլոռոնե. 22. ռեֆրեր ռեռլոռոնե. 23. ռեֆրեր ռեռլոռոնե. 24. ռեֆրեր ռեռլոռոնե. 25. ռեֆրեր ռեռլոռոնե. 26. ռեֆրեր ռեռլոռոնե. 27. ռեֆրեր ռեռլոռոնե. 28. ռեֆրեր ռեռլոռոնե. 29. ռեֆրեր ռեռլոռոնե. 30. ռեֆրեր ռեռլոռոնե. 31. ռեֆրեր ռեռլոռոնե. 32. ռեֆրեր ռեռլոռոնե. 33. ռեֆրեր ռեռլոռոնե. 34. ռեֆրեր ռեռլոռոնե. 35. ռեֆրեր ռեռլոռոնե. 36. ռեֆրեր ռեռլոռոնե. 37. ռեֆրեր ռեռլոռոնե. 38. ռեֆրեր ռեռլոռոնե. 39. ռեֆրեր ռեռլոռոնե. 40. ռեֆրեր ռեռլոռոնե. 41. ռեֆրեր ռեռլոռոնե. 42. ռեֆրեր ռեռլոռոնե. 43. ռեֆրեր ռեռլոռոնե. 44. ռեֆրեր ռեռլոռոնե. 45. ռեֆրեր ռեռլոռոնե. 46. ռեֆրեր ռեռլոռոնե. 47. ռեֆրեր ռեռլոռոնե. 48. ռեֆրեր ռեռլոռոնե. 49. ռեֆրեր ռեռլոռոնե. 50. ռեֆրեր ռեռլոռոնե. 51. ռեֆրեր ռեռլոռոնե. 52. ռեֆրեր ռեռլոռոնե. 53. ռեֆրեր ռեռլոռոնե. 54. ռեֆրեր ռեռլոռոնե. 55. ռեֆրեր ռեռլոռոնե. 56. ռեֆրեր ռեռլոռոնե. 57. ռեֆրեր ռեռլոռոնե. 58. ռեֆրեր ռեռլոռոնե. 59. ռեֆրեր ռեռլոռոնե. 60. ռեֆրեր ռեռլոռոնե. 61. ռեֆրեր ռեռլոռոնե. 62. ռեֆրեր ռեռլոռոնե. 63. ռեֆրեր ռեռլոռոնե. 64. ռեֆրեր ռեռլոռոնե. 65. ռեֆրեր ռեռլոռոնե. 66. ռեֆրեր ռեռլոռոնե. 67. ռեֆրեր ռեռլոռոնե. 68. ռեֆրեր ռեռլոռոնե. 69. ռեֆրեր ռեռլոռոնե. 70. ռեֆրեր ռեռլոռոնե. 71. ռեֆրեր ռեռլոռոնե. 72. ռեֆրեր ռեռլոռոնե. 73. ռեֆրեր ռեռլոռոնե. 74. ռեֆրեր ռեռլոռոնե. 75. ռեֆրեր ռեռլոռոնե. 76. ռեֆրեր ռեռլոռոնե. 77. ռեֆրեր ռեռլոռոնե. 78. ռեֆրեր ռեռլոռոնե. 79. ռեֆրեր ռեռլոռոնե. 80. ռեֆրեր ռեռլոռոնե. 81. ռեֆրեր ռեռլոռոնե. 82. ռեֆրեր ռեռլոռոնե. 83. ռեֆրեր ռեռլոռոնե. 84. ռեֆրեր ռեռլոռոնե. 85. ռեֆրեր ռեռլոռոնե. 86. ռեֆրեր ռեռլոռոնե. 87. ռեֆրեր ռեռլոռոնե. 88. ռեֆրեր ռեռլոռոնե. 89. ռեֆրեր ռեռլոռոնե. 90. ռեֆրեր ռեռլոռոնե. 91. ռեֆրեր ռեռլոռոնե. 92. ռեֆրեր ռեռլոռոնե. 93. ռեֆրեր ռեռլոռոնե. 94. ռեֆրեր ռեռլոռոնե. 95. ռեֆրեր ռեռլոռոնե. 96. ռեֆրեր ռեռլոռոնե. 97. ռեֆրեր ռեռլոռոնե. 98. ռեֆրեր ռեռլոռոնե. 99. ռեֆրեր ռեռլոռոնե. 100. ռեֆրեր ռեռլոռոնե.

Réchasser, ռե-լասե, ն. ի բաց մերժել. միաւանգամ վանել. ակտս վարել. ռեֆրեր փօվոռ. ներբ ռեռրե:

—, ն. միաւանգամ որսալ. ռեֆրեր ռելոռոթ:

Réchaud, ռե-լո, ած. ակտեռ. կրակեռ. հանկալ. ներոթ ըռբոռոթ ռլեբ:

Rechauffé, ռե-լոֆե, ած. միաւանգամ ջեռուցեալ. յորդ կերակրոյ. 2. կրկնութիւն նմանութեան (ապրզմատեղի). ներոթեն փըռբըռլ:

Rebutant, ante, ած. ոգեթափ, ոգեթափիչ, ոգեթափական. 2. ձանձրալի, ձանձրացուցիչ, ձանձրացուցական. 3. անհաճելի, տհաճ, տհաճելի, տհաճեցուցիչ, տհաճեցուցական. 4. դառնացուցիչ, դառնացուցական. 5. անախորժ, անախորժելի, անախորժեցուցիչ, անախորժեցուցական. 6. ատելի, ատելագործ, ատելագործական. 7. ատելագործելի, ատելագործեցուցիչ, ատելագործեցուցական. 8. ատելագործելի, ատելագործեցուցիչ, ատելագործեցուցական. 9. ատելագործելի, ատելագործեցուցիչ, ատելագործեցուցական. 10. ատելագործելի, ատելագործեցուցիչ, ատելագործեցուցական.

Rebuter, ած. ոգեթափել, ոգեթափեցնել, ոգեթափեցուցանել. 2. հաճելի չգտնել, հաճելի չգտնելով մերժել. 3. դառնացնել, դառնացուցանել. 4. անախորժել, անախորժեցնել, անախորժեցուցանել. 5. ատելագործել, ատելագործեցնել, ատելագործեցուցանել. 6. ատելագործելի դարձնել, ատելագործելի դարձնելով մերժել. 7. ատելագործելի դարձնելով մերժել. 8. ատելագործելի դարձնելով մերժել. 9. ատելագործելի դարձնելով մերժել. 10. ատելագործելի դարձնելով մերժել.

Se —, ն. ոգեթափվել, ոգեթափվել, ոգեթափվել. 2. հաճելի չգտնել, հաճելի չգտնելով մերժել. 3. դառնանալ, դառնանալով մերժել. 4. անախորժել, անախորժելով մերժել. 5. ատելագործել, ատելագործելով մերժել. 6. ատելագործելի դարձնել, ատելագործելի դարձնելով մերժել. 7. ատելագործելի դարձնելով մերժել. 8. ատելագործելի դարձնելով մերժել. 9. ատելագործելի դարձնելով մերժել. 10. ատելագործելի դարձնելով մերժել.

Recacheter, ած. վերամիգամ կնքել. նոր կնիք դնել.

Récalcitrant, ante, ած. հակառակող, հակառակ, հակառակական. հակառակություն. ապստամբ.

Récalcitrer, ած. հակառակել, հակառակվել. հակառակություն անել. հակառակել. հակառակվել. հակառակություն անել.

Récapitulation, ած. համառոտություն, եզրակացություն. համառոտագրություն.

Récapituler, ած. համառոտել, եզրակացնել. համառոտագրել.

Recarder, ած. վերահսկել, ն. վերամիգամ գգուշ. (ինքն) նոր ժամանակ հարմարվել.

Recarreler, ած. վերակառուցել, ն. վերակառուցման ենթարկել. նորոգել. նորոգման ենթարկել.

Recasser, ած. վերամիգամ կոտրել. նոր կոտրել.

Recéder, ած. վերամիգամ զիջել, զիջանել. նոր զիջել, նոր զիջանել.

Recélé, ած. թաքուն (ընչից ժառանգություն). (գրաս մասնիկ) ինչ-որ.

Recèlement, ած. ծածկելը, ն. ծածկել (գգոյշ կամ գգոյշ). (իրերը մասնիկը) ինչ-որ իրեր ծածկել.

Recéler, ած. ծածկել, ն. ծածկել, թաքցնել, պահել (գգոյշ կամ գգոյշ). 2. անհայտ մնալ. վերահսկել ծածկված. (իրերը իրերը մասնիկը) ինչ-որ ծածկել, ծածկելով. 2. հանցակից եղել. ոչ. գողել. թաքցնել (գողության). (ինչ-որ) ինչ-որ ծածկել.

Receleur, euse, ած. ծածկող, ոչ. ն. ծածկել, թաքցնել, պահել (գողության). (իրերը մասնիկը) ծածկող.

Récemment, ած. նորերս, վերջերս. այն ինչ. նոր հաստատ. հենց այժմ. հենց այժմ.

Recensement, ած. հաշվառում, ոչ. նորոգ. համարակալում. վերահսկում. 2. կրկին քննություն վարձատրության. նոր ոչնչացում. 2. մարդ իրենց նոր ինքնություն ստանալ.

Recenser, ած. հաշվել, ն. վերահսկում համարակալել. նոր ոչնչացում.

Récent, ente, ած. նորերս, վերջերս, ն. նորոգ. արդի. նոր. նոր. հենց այժմ. նորերս.

Recepage, ած. ոչնչացում, ոչ. յաւուրեան (արմատից) վերին ցկռճ. (ասմայը) փոխ-ինքնափոխ փոխ.

Recepée, ած. ոչնչացնել, ն. ոչնչացնող վայր (յաւուրեան). (օրհանող) փոքրացը փոխ-ինքնափոխ.

Receper, ած. ոչնչացնել, ն. հաստատել վերին ցկռճ. փոխ-ինքնափոխ փոխ.

դէր. ուռուցեալ. լիլման. ուիպ. փոլոն:

Rebondir, ր֊ըպօ֊իրը, ն. յետս սանալ. ասոսանալ. կերի ը֊ըլբոմաք. հետ հետ ը֊ըլբոմաք:

Rebondissement, ր֊ըպօ֊պը֊ըմա՛, ից. յետս սոսումն. ասոսանումն. ը֊ըլբոյալ:

Rebord, ր֊ըպօ՛ր, ար. եզը. չրմուկը. 2. կարկառեալ մասն. քիւ. 3. գարձը հանդերձից. արտաքս չրմեալ դրապան. փէնար. էերմալ. 3. փէլբը լէմմալ նէնան. ափափըրմը. ասալաք. 3. տիլբը պէնտ֊ալ չէնդէֆ. ըիբոալ:

Reborder, ր֊ըպօ֊որ, ն. գարձեալ վերջաւորել, ժապաւենել. ըիբոբար էէնորընը ֆափլամաք, վէհլէմէք:

Rebotter, ր֊ըպօ՛ր, ն. միւսանգամ կօշկիս ագուցանել. ըիբոբար ճիչը յետ֊իմէք:

Rebouclier, ր֊ըպու֊լյէ, ն. միւսանգամ խնալ. ըիբոբար ըէֆ֊մաք:

Se —, յ. վերատին խնալ. 2. չամալ. բմամալ. չրմել սապրի. ըիբոբար ըէֆ֊մամաք. 3. էեօրլամաք. էեմէրգ. օձմաք. ագիչը պէօմէք:

Rebouillir, ր֊ըպու֊լյիր, ն. վերատին եռալ. ըիբոբար ֆոյնամաք:

—, ն. վերատին եռացուցանել. ըիբոբար ֆոյնամբաք:

Rebouisage, ր֊ըպու֊իզյ֊ա՛ժ, ար. մաքրելը չրմոյ (գնայր). (չափոյս) ուսյալ ըիմիչլիկը:

Rebouiser, ր֊ըպու֊իզը, ն. մաքրել, փայլեցուցանել չրմով (գնայր). (չափոյս) ուսյալ ըիմիչլիկէ, փաբլամաք:

Rebourgeonner, ր֊ըպուռ֊ժօնը, ն. միւսանգամ բողբոջել, պսակել. ըիբոբար ֆիլէու, ֆօշ վէրճէ:

Rebours, ր֊ըպու՛ռ, ար. ընդդիմակողմն ուղղուածքեան ասելոյ (կերպասուց). 2. հանական. խավըն պէյինը ըուբջը. 3. ասէլնէ ըիբոբ:

A —, Au —, դ. ընդ հակառակն. յետս ընդդէմ. խառնական. պէյինը ըիբոբնէ:

—, se, ա֊ֆ. վէս. ասման. խեռ. քաակատ. ըիմիդ. նէրը:

Rebouteur, գ. **Renoueur.**

Reboutonner, ր֊ըպու֊գօնէ, է. միւսանգամ ապխել. գարձեալ գճապամանդա ընդ օդական խառնել. իէնէկնէ գօչլամաք. իէլէլէմէք:

Rebrasser, ր֊ըպու֊ասէ, ն. հանգրէնել. ամփափել. ը֊ըմաք. ֆօչլամաք:

Rebrider, ր֊ըպու֊իտէ, ն. միւսանգամ սանձել. ըիբոբար իէմ նաչմաք:

Rebrocher, ր֊ըպու֊օշէ, ն. միւսանգամ թղթակապ կապվել. ըիբոբար տէֆիբէրճէրի պաչլամաք:

Rebroder, ր֊ըպու֊օդը, ն. գարձեալ նկարակերտել. ըիբոբար ասու֊էնէ իւր էէլէմէք:

Rebrousser, ր֊ըպու֊սու֊սէ, ն. յետս ընդդէմ չրմել. ի վեր կոյս սանդրել. 2. այսբէն յետս դառնալ. ֆօչարը պօչ֊ըմա֊պօչ֊ըմէք. պէյինը ըաբամաք. 2. իէրի պէօնմէք:

A rebrousse-poil, դ. ընդ հակառակն. ի հակառակ կողմն. ըիբոյինը. պէյինը:

Rebuffade, ր֊ըպը֊ֆա՛ժ, ըէֆ. մերժումն կտրտիական. ըէֆըլ բէտ բէդա ըէմէ:

Rébus, է֊պը֊ա, ար. նկատաւոր եւ բառական առեղծուած. 2. երկդիմի, բազմադիմի բանք. 3. անհամ խօսկատակաւ ֆիւնեն ֆաավէրըլէ պէյնէկ. 2. ֆիւնէնը, չօնաչ պօչ. 3. ֆաֆըրդ լօրիչէ:

Rebut, ր֊ըպը՛, ար. մերժումն ընդհանրական. 2. յառաջ մեացորդ. անպիտան մնացած. ըէդդ էմիչ. 2. ֆէնաար. ֆէնա փօրլա:

Réappel, ~ֆաֆիլ, ա. *երկրորդ բողոք. միւսանգամ բողոքումն. իւիննի փիֆիւտ։*

Réappeler, ~ֆաֆըլֆ, ն. *միւսանգամ բողոքիլ. ինքնբար ին~ֆաֆաստ կընֆիւ։*

Réapposer, ~ֆաֆօղֆ, ն. *միւսանգամ դնել (կնիքս). ինքնբար (ին~հի~ր) կօմֆ։*

Réapposition, ~ֆաֆօղիտիօն, իգ. *միւսանգամ դնելն (կնիքս). ինքնբար (ին~հի~ր) կօմ։*

Réassignation, ~ֆաաղնիաօիօն, իգ. *վերստին եկամուտն առնել. 2. այլ կամ նորոգ նշանակագիր. ինքնբար շերբիան պավիլ կընֆ. 2. իննի հավուխ ինքզիերբիտ։*

Réassigner, ~ֆաաղնիֆ, ն. *վերստին եկամուտ առնել. 2. այլ նորոգ նշանակագիր. նշանակել զայլ ինչ կալուած ի գրաւ. ինքնբար շերբիան պավիլ կընֆ. 2. իննի հավուխ փաազբար վերֆ։ ֆոխբ ին~պ ի~պիերինֆ հավուխ կընֆ։*

Réatteler, ~ֆատդըլֆ, ն. *միւսանգամ լծել. ոմը ինքնբար ուրտոյս կօղմֆ։*

Reatu, ~ֆատի~, **Être in —**, *լինել ամբաստանեալ վասն յանցանաց ինչ. ին~ինհիմ օլմֆ։*

Rebaisser, ~ըպեֆ, ն. *միւսանգամ ի վայր իջուցանել. ինքնբար ալտաղ ենգիրմֆ։*

Rebander, ~ըպանտֆ, ն. *միւսանգամ կապել կամ պատել. ինքնբար պաղլամֆ ենթօտ ասրմֆ։*

Rebaptisants, ~ըպաթիզանի, ա. յ. *կրկնամկնիքք. վերբաատին մկրտօղք. անաբաթիսթներ։*

Rebaptiser, ~ըպաթիզֆ, ն. *վերստին մկրտել. ինքնբար վերֆինչ ենֆ։*

Rebarbatif, ive, ~ըպաբաթիֆ, իվ, ած. *դաժան. քիթս. անհաճոյ. պէրի. ենգի. նախօղ։*

Rebâtir, ~ըպաթիր, ն. *միւսանգամ շինել. ենգինիրեն եաֆմֆ։*

Rebattre, ~ըպաթր~ը, ն. *միւսանգամ հարկանել. 2. դարձեալ յարդարել. նորոգել. 3. ընդվայր կրկնել. 4. միւսանգամ կոխել կամ գաւանիլ (չան) պհերաս երէաց. ինքնբար ա~րմֆ. 2. ինքնբար պի~պֆ. ենգինիմֆ. 3. պօղ ենրիք վե ասանդըրցը պէր նօրդ նիչ ինքնբարլամֆ. 4. (նօգը) պվըն իզինի ինքնբար պա~լմֆ։*

Être rebattu de qc., *լինել ձանձրացեալ ի բազում կսելոյ. պէր շէյն չօֆ իշինիրինեն պըէմըշ օլմֆ։*

Rebaudir, ~ըպօդիր, ն. *գգուել կամ փայփայել պշունա. փօթէյն օնշմֆ։*

Rebec, ~ըպեֆ, ա. *քնար երեքաղի. ի~շ ասպշը փօման։*

Rebelle, ~ըպել, ած. *ապստամբ. հակառակորդ. ասի. պըդտ։*

Rebeller (se), ած ~ըպելֆ, յ. *ապստամբիլ. ոգաշ գա~պըրմֆ. ասի օլմֆ։*

Rébellion, ~ելել~իօն, իգ. *ապստամբութիւն. ասիլիք. պաշ գա~լըրմ. պօրպաշըգ։*

Rebénir, ~ըպենիր, ն. *միւսանգամ օրհնել. ինքնբար պ~պօրհնիլմֆ։*

Rebéquer (se), ած ~ըպեֆ, յ. *ժպրհուիմեամբ պատասխանի առնել. բանըմդեմ լինել. փ~պհասիլըմ ձեվով վերֆ. փերվասըգ գա~շըլըմ վերֆ։*

Reblanchir, ~ըպլանշիֆ, ն. *վերստին բառել. 2. միւսանգամ լուանալ. ինքնբար ած~վօղմֆ. 2. ինքնբար խայֆմֆ։*

Reboire, ~ըպուար, ն. *միւսանգամ ըմպել. ինքնբար իշմֆ։*

Rebondi, ie, ~ըպօնտի, ած.

Rayonnant, ante, ռեյօնան, անթ, ած. ճառագայթաձեւ. ճառագայթարձակ. ճառագայթող. 2. զուարթադէմ. լուսէ ասլբեր. 2. լաչ. ինչեր:

Rayonné, ée, ռեյօնե, ած. ճառագայթաձեւ. ճառագայթեալ:

Rayonnement, ռեյօնըման, ար. ճառագայթումն. փայլուն. շողուն. երերուն ասլեր. փոբլուք:

Rayonner, ռեյօնե, ն. ճառագայթս արձակել. շողալ. փայլել. երերուն ասլեր. փարլամալ:

Rayure, ռեյիւռ, իզ. գիծ, գծագաղան, խայտուցք ի վերայ կերպասու. 2. ակօսաձեւ փորուածք ի ներքսակողմն փողոլլոյնաբերան հրացանի. ֆռռալ իւղերնուն ընդոծէ ընդոծ ընելուդ. 2. ծրաններ ընդնուն օլոծէ օլոծ:

Ré, ռե, ար. երկրորդ նշան երաժշտական. ռաւինէկոր ընդնէն երերս նչանը:

Réactif, ive, ռեաքթիֆ, իվ, ած. ընդդիմադրող. յետադարձ. յետադրիկ. ափոխ ասլը ընել:

Réaction, ռեաքսիօն, իզ. ընդդիմադրութիւն. յետադրութիւն. յետս ընդդէմ ազդեցութեան. ափոխ ասլը. ասլեր պէօռռէրմէ:

Réactivité, ռեաքթիվիթէ, իզ. նորոգ ժրութիւն. վերբսուան կենդանութիւն. ընել բար հայել վերմէ. ընդնուն պէսլնէմէ:

Réaggrave, ռեակրաւ, ար. վերջին, աասատիկ ապառնումն կամ ազդարարութիւն (նզովիզ). ած վ ընել իպրաւ:

Réaggraver, ռեակրաւվե, ն. յայտ առնել զանկանել ուբար ընդ բանագրանքը յետ վերջին ազդարարութեան. պերնուն աֆէրօռա պիպլնել օլ պռոգռաս պէչան ընմէ:

Réagir, ռեաժիռ, ն. փոխոն ազդել. փոխանակաւ գործել. ֆռալըզըլը ընելուդ ընմէ. ափոխ ասլը ընմէ:

Réajournement, ռեաժռնըման, ար. միւսանգամ եկամիջն առնել. ընէրար չերբնա պավէն ընմէ:

Réajourner, ռեաժռնե, ն. միւսանգամ եկամիջ առնել. ընէնէկն չերբնա պավէն ընմէ:

Réal, ռեալ, ար. արքունի (յե. Reaux).

Réale, ռեալ, իե. } Հեկան

(յե. Réales). } Սպանիացւոց. Իսկանիս երնալը:

Réal, ale, ռեալ, ած. (բժիշկ) արքունի ցեկանաւոր. Գաղղիացւոց. Բիլալ չերբնէրնուն (հետլե):

La galère réale, } արքունական Գաղղիացւոց. Բիլալ չերբնէրնուն:

Réale, ռեալ, իե. Նի ցրանական Գաղղիացւոց. Բիլալ չերբնէրնուն:

Réalgal, ռեալգալ, ար.

Réalgar, ռեալգար, կարմիր զառիկ. եըրնէզը ղընըզէ, իե. ածէլն յարդիւնս արդիւնագործութիւն. եըրս ընմէ:

Réaliser, ռեալիզե, ն. յարդիւնս ածել. արդեամբը կատարել. 2. Հաստատուն գործել. եըրս ընմէ. 2. (ընկերնին) ափէչնէ ենօթա պալէ պէօռպէրմէ:

Réalistes, ռեալիսթ, ար. յե. իրապաշտք. աղանդաւորք որ զվերացեալ գաղափարս իրականս Համարին. եըշաան պէռալնէնէլէրի հաեըբնէն վեր գանն կարնլը:

Réalité, ռեալիթէ, իզ. արդիւնք. իրք. գոյութիւն. ճշմարտութիւն. պէշռ-պալ. ռահիղլիք. իռահիթիքնէ:

En —, ած. արդեամբք. իռահնէն:

Réapparition, ռեաբբառիսիօն, իզ. միւսանգամ երեւումն. ենէնէկն կէօրնմէ. ընէրար օրնայ ընըմո:

2. կարմիր բողկ. լուլամ. 2. էբրմելը խոտի։

Ravelin, —ելին, ար. կիսալուսնի պատնէշ. խոյրմ այ խոպիս։

Ravi, ie, —ավ, ած. զարմացեալ. ապշեալ. յափշտակեալ. անդգայեալ. 2. ուրախ. խնդամիտ. պաղծել. հայրան օմռալ. ուրուխմնիլ. 2. լուռ. հավճիլ։

Raviere, —ավիեր, էթ. արտ շաղգամի կամ բողկի. լուլամելը. խոտբլոտի։

Ravigote, —ավիոթ, էթ. համեմունք ի թեւեակերպ տախտակ. պէր նեվ խորխոն ուլոմը։

Ravigoter, —ավիոթել, ն. զօրացուցանել. հանգուցանել. ֆովվերիլնուրմե։

Ravilir, —ավիլիր, ն. յանարգութիւն ինկուցանել. արհամարհ եւ դարձվելի առնել. ալլոխլոխոթ. կոխոս կիմե։

Ravin, —ավին, ար. լերան ցասկի. խոռոչք. հեղեղատ. պերէ. ըռֆոր խալ։

Ravine, —ավին, էթ. ուղևք. հոռանք. հեղեղ. 2. հեղեղատ. ալ. 2. ալ, ոռ խօլո։

Ravir, —ավիր, ն. յափշտակել. քառնալ. հանել. 2. զարմացուցանել. ապշեցուցանել. ֆոփմե. ձերբեն ուշաթ. մահրոմ կիմե։ 2. հեյրան կիմե։

A —, ած. կարի քաջ. աքանչելապես. ֆեր ուլո. լոթ կոյ։

Raviser (se), ար —ավիզ, ն. չկրկնել զմիտս. փոփոխել զկարծիսդ։ ֆիրէլ պրօմիս. ճայրաթ։

Ravissant, ante, —ավիսան, անք, ած. յափշտակող. 2. սքանչելի. զարմանալի. հետաքրքիր. ֆոփճը. ճերբեն ուլճը. 2. լուլամճան. աճիկ խօլ. պէլբիոպա։

Ravissement, —ավիսման, ար. յափշտակութիւն. 2. զարմացումն մտաց. հիացումն. ֆոփմ. ֆոփճելէթ. 2. հեյրան օլմա։

Ravisseur, —ավիսեօռ, ար. յափշտակիչ. 2. առեւանգիչ. ֆոփճը. 3. էշլ, ֆորը ֆոփճը։

Ravitaillement, —ավիթայլէրման, ար. վերստին հայթայթանք պաշարի. ինէրոր պաճըռ ինկոբէ կիմե։

Ravitailler, —ավիթայլէ, ն. վերստին պաշարս պատրաստել. ինէրոր պաճըռ ինկոբէ կիմե։

Raviver, —ավիվէ, ն. արծարծանել. զօրացուցանել. կենդանացուցանել. պահա էյոպէ խոռխոռաբրմե. ֆովվերիլնեկոբրմե. ճանլոմե։

Ravoir, —ավօռ, ն. միւսանգամ առնուլ. ունել վերստին. այսբէն չէռս առնուլ. ինէրոր ալճաք. էնինքեն կոպնիչ. կերի ալճաք։

Se —, ն. զօրանալ. ապաքինիլ. ֆովվերիլնիչ. ինքնի կերիչ։

Rayaux, —էյօ, ար. յափաղարք ոսկի կամ արծաթի գաւազանաց. ոռպէե ֆոլէոզը։

Raye, ր. Raie.

Rayer, —էյէ, ն. ընդել. եղծանել. զգրեալս. 2. գծել. գիծս դրոշմել. խոպէյզը ֆոլէմ էյմ պօչմե. 2. էզուձըլմե։ էզուձը կիմե։

Rayon, —էյօն, ար. ճաճագիսի. նշոյղ. ճաճանչ. 2. շառաւիղ, առեզունք աւուց. 3. շառաւիղ լուսոյս կի. 4. դարակ պահարանաց. 5. ակօս շուրջ պատօգ. էֆօլի. լավէ. էերիկէ. 2. ինքերէ ֆոլմը. 3. ինմե։ 4. փալպա բաճ, ֆալ։

— de miel, խորիսկ մեղու. մաղ մեղր. պալ կիպճի։

կանդակ ինչ վաթրիկ. 2. մուկն վաթրիկ. 3. ինկարջ լուացօղ արջ. + ելնէ+ պեօրեթ+ 2. էլնէ+ սըլան. 3. Անթրէփա պա պէր ոչ էլնէ+ այլ:

Rattacher, ռաթաշէ, ն. վերատին կեցլ, կապել. միանգամ յարել. 2. ագուցանել. աղլել. ինթրատ պինդ իրմէտ, իրմէտ, պաղլամաթ. 3. փօխլամաթ. պէրինդինի ինթրմէտ:

Ratteindre, ռաթէնթրէ, ն. դարձեալ ունել. միանգամ ձերբակալ առնել. 2. հասանել զինի. ինթրատ ինինիմաթ. 3. ինձինդին ինինիմէտ:

Rattiser, ռաթիզէ, ն. վերատին արծարծանել (ըզհուր). միանգամայն բորբոքել. (ռ՚ինէլ) ինինդին ինինդրատ:

Rattraper, ռաթրաբէ, ն. դարձեալ ձերբակալ առնել. միանգամայն ընդունել. 3. հասանել, ժամանել զինի. 3. վերատին, կրկին անգամ շահել. ինթրատ ինինիմաթ, ինչ ինչ իրմէտ. 2. ինձինդին ինչ ինինիմէտ. 3. ինթրատ, էտինձի պէքիա գաչանիմաթ:

Rature, ռաթիւռ, էթ. ընկնում, եղծումն ծայրիւ գրչի. գաչէտ ինչ պօչմա, չըշմա:

Raturer, ռաթիւռէ, ն. ընկնել, եղծանել, սրբել ծայրիւ գրչի. գաչէտին ռաճուլ պօչմաթ, չըշմաթ:

Raucité, ռօխքէ, էթ. բրտութիւն, վայրենութիւն ձայնի. ռօ պօղոթլօղլու, խօղռնլուղլու:

Rauque, ռօք, թ. (ձայն) բիրտ, վայրենի. պօղոթ, խօղռն (ռ՚ո):

Ravage, ռավաժ, ար. աւեր. ապականութիւն. ինաս. չարիք. խաթաղ պօղմա. ղըրար:

Ravager, ռավաժէ, ն. քանդել. կործանել. ապականել. աւերել. խաթաղ եղծէ+ պօղմաթ:

Ravageur, ռավաժօռ, ար. քանդիչ. աւերիչ. խաթաղ կործիչ:

Ravalement, ռավալըման, ար. առաջին կամ խոշորագոյն ծեփ. 2. անկանոնութիւն. նկնռմութիւն. 3. ընկճելն. նուաստելն. էլ խօօր գօգա ռըլո. 3. տէլինկէլէ+. վէլ. 3. ինձինդր. այսք ալ ինձա ալ:

Ravaler, ռավալէ, ն. վերատին կանել. 2. իջուցանել. 3. նուաստացուցանել. նկուն առնել. անարգել. 4. խոշորագոյն ծեփել. ինչ ինինիմաթ. 2. ալգա ինդրէ+. 3. ինձինդր եղինէ+. խօրլամաթ. 4. գաչա ռըլամաթ. էլ ռըլաչ ռաթաթ:

Se —, յ. գձձել գպատիւ անձին. յանարգութիւն իւրում ցանել զանձն. գինդրէ գէ՚լլ ինդրմէտ:

Ravaudage, ռավօգաժ, ար. կարկատումն. 2. խոշորագոյն գործած. խամալմա. 3. գաչա էլ:

Ravauder, ռավօգէ, ն. կարկատել. յարդարել. նորոգել. 2. յառաջին իրա գլաղել. 3. կշտամբել. ասատել. 4. նեղել. ձանձիր առնել. խամալմաթ. ինինդրմէտ. 2. իվ էչլերինի ռիչչաւ ռըլամ. 3. պինդ, իաչիր վերմէտ. խըրթալմաթ. 3. ռըճլերի վերմէտ. ռռանորըրմաթ:

Ravauderie, ռավգըլէ, էթ. մնասի եւ ձանձիր բանք. բարբանչմանք. պիհռաթ ինռղլեր. հերքել:

Ravaudeur, euse, ռավգօռ, էռզ, ար. եւ էթ. կարկատիչ. նորոգիչ. 2. բարբանչող. ձանձիր. նեղիչ. խամալչըճը. 3. վերվերող. ռըճլերի վերինէ:

Rave, ռավ, էթ. շաղգամ.

Ravageur, ռավաժօռ, ար. քանդիչ. աւերիչ. խաթաղ կործիչ:

Ravalement, ռավալըման, ար. առաջին կամ խոշորագոյն ծեփ. 2. անկանոնութիւն. նկնռմութիւն. 3. ընկճելն. նուաստելն. էլ խօօր գօգա ռըլո. 3. տէլինկէլէ+. վէլ. 3. ինձինդր. այսք ալ ինձա ալ:

Ravaler, ռավալէ, ն. վերատին կանել. 2. իջուցանել. 3. նուաստացուցանել. նկուն առնել. անարգել. 4. խոշորագոյն ծեփել. ինչ ինինիմաթ. 2. ալգա ինդրէ+. 3. ինձինդր եղինէ+. խօրլամաթ. 4. գաչա ռըլամաթ. էլ ռըլաչ ռաթաթ:

Se —, յ. գձձել գպատիւ անձին. յանարգութիւն իւրում ցանել զանձն. գինդրէ գէ՚լլ ինդրմէտ:

Ravaudage, ռավգաժ, ար. կարկատումն. 2. խոշորագոյն գործած. խամալմա. 3. գաչա էլ:

Ravauder, ռավգէ, ն. կարկատել. յարդարել. նորոգել. 2. յառաջին իրա գլաղել. 3. կշտամբել. ասատել. 4. նեղել. ձանձիր առնել. խամալմաթ. ինինդրմէտ. 2. իվ էչլերինի ռիչչաւ ռըլամ. 3. պինդ, իաչիր վերմէտ. խըրթալմաթ. 3. ռըճլերի վերինէ. ռռանորըրմաթ:

Ravauderie, ռավգըլէ, էթ. մնասի եւ ձանձիր բանք. բարբանչմանք. պիհռաթ ինռղլեր. հերքել:

Ravaudeur, euse, ռավգօռ, էռզ, ար. եւ էթ. կարկատիչ. նորոգիչ. 2. բարբանչող. ձանձիր. նեղիչ. խամալչըճը. 3. վերվերող. ռըճլերի վերինէ:

Rave, ռավ, էթ. շաղգամ.

յապահովս առնել. հանդարտեցուցանել. քաղաքերել. 2. վերստին հաստատել. ամրացուցանել. եմ, եմիմ. բահմիմնոբբմամ. եր-բե+ վերմե+. 2. ինէրոր ֆավէլէմե+. ինէռնեի վէրմե+:

Rat, բա, աբ. մուկն. սըլամ. ֆարէ:

— de Pharaon, օձամարտ. հեւուահան. նեմ:

Prendre un —, չառնուլ հուր կամ չորրորքել (հրացանի). 2. վերիպել. ոչ դիպեցուցանել. ինէրոր. ոչ դիպեցուցանել. (ինէ-ֆէ+) ունել ալմամէ. 3. գոյա էզէմամէ. բաօ ինէրէմե+:

Ratafia, բաֆֆէ, աբ. համեմունք (ի մրգոց). բաֆֆէ. պէր ներ ամպերէյե:

Ratatiner (se), սը բաֆֆէ, 3. կարկամել. խորշոմել. գալարել. պէ-էմ-ըմե+. պաբաղմամէ: [ֆուլէ:

Rate, բաբ, էկ. փայծաղն.

Râteau, բաբօ, աբ. ատնար հողոյ կամ պարտիզպանի. ֆօձերաֆ, պալէյէ ինբաղը:

Râtelée, բաբըլէ, էկ. ատնար մի (խոտ). պէր ինբաօ գօլաբաս (օխ):

Râteler, բաբըլէ, ն. ժողովել, մաքրել ատնարով (գնաս, գքարինս). ատնդրել. ինբաղ էլէ պեվէլերմե+. ինբաղըլամաք:

Râteleur, բաբըլէօ, աբ. վարձկան, գործաւար որ ժողովէ ատնարով (գնաս...). ատնարող. ինբաղըլըջը:

Rateleux, euse, բաբըլէօ, ֆօզ, աֆ. փայծաղնոտ. փայծաղնացաւ. գօլամե ելէէֆէլէ:

Râtelier, բաբըլէյէ, աբ. վանդակ, խաղխամք մսոյ. 3. ժանեւոր կազմած առ ի զէնս կախելոյ. 3. ատամունք. երկարքին շարք ատամանց. էնմէյե ֆօֆէ+, էաբմէլէզը. 2. պէյամ ատաճաղը. 3. պէյէէրին էէյ սըբաօը, պէյէյե:

Rater, բաբէ, ն. չորրորքել, չառնուլ հուր (հրացանի). (ինէ-ֆէ+) ունել ալմամէ: —, ն. ոչ դիպեցուցանել. չկարել հարկանել. վրիպել. կորուսանել. աբամամէ. բաօ ինէրէմե+. ելամեն ֆաըբմամէ:

Ratier, ère, բաբէյէ, էա, աֆ. խեա. տհամ. վէա. կամայագ. իրինէ. էեմոէ էէյֆէնէ պաֆամ:

Ratière, բաբէյէա, էէ. ամանաս սկացը. սըլամ ֆաֆամը:

Ratification, բաբէֆիէյ-սիօն, էէ. վաւերագործութիւն. վաւերական հաստատութիւն. ինաբմէ:

Ratifier, բաբէֆիէ, ն. վաւերական գործել. հաստատել. ընդունել. ինաբմէ եմիմ+:

Ratine, բաբէյն, էէ. կերպաս ինչ ատոմ գանգրաքամազ. պէր նէվ եշէլբրճէմ իէյլե ֆաամէ:

Ratiner, բաբըինէ, ն. գանգուր գործել զերնս կերպասու. ֆաամըլըն էէ-ինէ իէյլերինէ եշէլբրճէմ եմիմ+:

Ration, բաօսիօն, էէ. ռացիկ. իրոպակ. օրբաօրեայ բաժին կերակրոյ զօրաց. ինէյէն. ատէրէն հեր կէ-ունէլե+ ֆաֆամաք:

Rationnal, բաօսիօնալ, աբ. լանիմանաց քահանայապետին հրէից. ատրբէլէ:

Rationnel, elle, բաօսիօնել, աֆ. մտաւորական. քանաւորական. ֆաֆէբէն. ֆէյէրե. ամէլե:

Ratissage, բաբիսաժ, աբ. քերումն. ֆաղըմ:

Ratissoire, բաբիսօաբ, էէ. (ինէյէմէ) ֆաղըյաճաղը:

Ratisser, բաբիսէ, ն. քերել. ֆաղըմէ:

Ratissoire, բաբիսօաբ, էէ. տաշիղ. քերուած. ֆաղըմիը:

Raton, բաօն, աբ. կար-

ֆա–ինա. 2. ինչ ի ծախանլաբն ասէը. 3. ինբոտ։

Au — de l'eau կամ À — l'eau, Հարթ հաւասար միանդ ջուրց. ի Հարթուվիւն ջուրց. ասոյլ ինչոան։

Rasade, —ազոտ, էի. բաժակ մի լի, գեղուն. փոլա, նաչա նաչա ֆոտիկ։

Rasant, ante, —ազոյ, անդ, ած. քերեալ անցեալ. ի–բրնանոտ ինչեր։

Rasement, —ազբնայ, ար. քանդուվիւն. կործանուվիւն. ընչ ֆըմ. ընչմա. ինբ իւլ ինչոան նինի։

Raser, —ալ, ն. գերծուլ. վիրալ. 2. քերել. քերծուլ. 3. քանդել. յաւտակել. փլուզանել. Հարթյաւտակ առնել. 4. անդանաել առ (ներքսի). (զաիամբք) քերել. ահհեալ անցանել. ընբոչ նինի. 2. ֆազբնաի. 3. ընչմաի. ինբ իւլ ինչոան նինի. 4. նաընչոան ինչեր. ինչոը ոբրո ինինի. —ալոտ ինչեր։

Se —, ն. կ.քեալ ղօդել (ընբոց). անինդ ինչինչեր։

Rasibus, —ազիպնա, նի. առ (գլխով). մնա. քերեալ. ի– ինաընչոան (ինչեր)։

Rasoir, —ազոտա, ար. ածելի. —ոնիտա։

Rassade, —ոտա, էի. ուլունք ապակեղէնք. պնճոտ։

Rassasiant, ante, —ոտաչիոյ, անդ, ած. յագեցուցիչ. պայոբոտիա։

Rassasiement, —ոտազիոյ, ար. յագուրդ. կշտանալուվիւն. յափրուվիւն. պայոմա. պընմա։

Rassasier, —ոտազիբ, ն. յագեցուցանել. պայոբմաի։

Rassemblement, —ոտաիպնբմայ, ար. գումարուվիւն. ժողովուվիւն. հաւաքուվիւն. 2. ամբոխ. խուռն. ի–օչնաա. ճիշ ինինի. 2. ղ–ալոտալբեի. պընիտիչ ճիշոան։

Rassembler, —ոտայնիբ, ն. ժողովել. գումարել. հաւաքել. 2. միւտանգամ կաուացանել. ի–օչնաա. ճիշ ինինի. 2. ինիբոր ղանինաի. Se —, ն. ի մի վայր գալ. ժողովել. ի–օչ, ճիշ օչնաի։

Rasseoir, —ոտաոտա, ն. նաուացանել. միւտանգամ գետեղել. հաստատել. 2. Հանգուցանել. Հանդարտացուցանել. օ–ոբրնաի. ինիբոր ինչինչ ֆօտի. ֆոիչնաի. 2. բոհոի վերնի. բաՀոլնաի։

Se —, ն. նաուել. բաղմել. 2. Հանգչել. Հանդարտել. 3. պարզել. յաւտակել. օ–ոբոտի. 2. բոհոի–ոտի. 3. պոոբաոտի։

Pain rassis, Հաց չորացեալ. օ–ինեկ, աշտաւճ Հաց. ոյոնի ինինի։

Esprit rassis, Հանդարտ, խաղաղ, անխռով միտք. —ոտոտ, բոհոի ի–ոնիտ։

Rasséréner, —ոտիրնինբ, ն. պարզել գօդս. լուսաւորել. 2. գուարթացուցանել. Հեվայբ ալնի. պերբոչնինի. 2. ինաչնինի ինիչնի–բոնի, տաչ, ֆերոհ նինի։

Se —, ն. յաւտակել օդոյ. պայծառանալ. լուսաւորել. 2. գուարթանալ. Հեվ ալբնի. պերբոչնինի. 2. չալնինի. ֆերոհ օչնաի։

Rassis, —ոտ, ար. Հին լուսին ամլակի. ինիբ նալ։

Rassoté, ée, —ոտօբէ, ած. Հարեալ ի սէր. կղկղանի–կաթոգի. ալբէ. ա–բաալնալ. ալբբը ինիչն։

Rassoter, —ոտօբէ, ն. յիմարեցուցանել սիրով. ալբէ նինի։

Rassurant, ante, —ոտիոտ, անդ, ած. Հանգուցիչ. Հանդարտեցուցիչ. բոհոիլնաբբնը։

Rassurer, —ոտիոտ, ն.

գեղացուցանել. նկնիփեն ա-ղբղիբջմոփ:

Rapprochement, -ոփ-ո-ղջմոյ, ա. մերձաւորութիւն. կցումն. 2. հաշտութիւն. խառնչմա. պիրկչմա. 2. պարբեր. -ագչմա:

Rapprocher, -ոփ-ոչք, ն. միւսանգամ մերձեցուցանել. կցել. 2. հաշտեցուցանել. խառնաղիբջմոփ. պիրկչիրջմոփ. 2. պարբերիբջմոփ:

Rapsode, -ոփօտ, ա. հագներգու. փառաւորող. փառասոդքի. նոփ չնչիփ խառնիփեսի:

Rapsodie, -ոփօտի, ին. ճառասոդք. հագներգութիւն. 2. քաղուածոյք կարկատուն երգոց կամ բանից. Օդիսոսոն փառբղբ չիրնիրի. 2. (փնա) փառիփ մեծմասը:

Rapsodiste, -ոփօտիտ, ա. յարգարիչ ճառասոդից. ժողովիչ կարկատուն երգոց. (փնա) փառիփ մեծմասը նոփ:

Rapt, -ոփտ, ա. առեւանգութիւն. մարդ եղծութիւն. (իբչ, օչան) փոխմա. գասող:

Râpure, -ոքի-ո, ին. խարտ. տաշիղ. քերուած. իյնինի. փոչբինի:

Raquette, -ոփեթ, ին. գնդահար. գործի ցանցակերպ առ ի գնդակ խաղալ հարկանելոյ. 2. հողամածի ինչ ցանցակերպ. մոյկ ձեռն. 3. առաւակոմածուզ. հնդիկ ծիգնի. 4. հրաւիրց փառիփուչա պատերազմի. նօփ չնչնճեյի. 2. նիպոնիչնիրին փոբ նոչնբինոփ փօլոյ նին-բին-յնճնփ գիր նորգ փոպոճո. 3. գիր ոօյ փնոան. Մբոբր ինճնիրի. գաղրիբջմոփ. 4. ճնոփ փնչնիի:

Raquettier, -ոփեթիր, ա. յօրինիչ գնդահարի. նօփ չնչնճեյի նոփան:

Rare, -ոո, ած. դժգնաղիւտ. չնաշխարհիկ. չքնաղ. 2. անգայտ. անօսր. նուրբ. 3. սակաւ. 4. յամր. հանդարտ (չարժումն երակի). նոփիր. ոչ պոլոնոր. ինփ. 2. ոիյրփ. ինճփ. 3. ոչ. 4. նովոչ. ոչբբ:

Raréfactif, ive, -ոո-փոփիթիֆ, իվ, ած. անօսրիչ. անգայտացուցիչ. ոիյրփ-չիճփի. նոյբճբ:

Raréfaction, -ոո-փոփոխի, ին. անգայտութիւն. անօսրութիւն. ինճնչիճի. ոիյրփ-չիճի. ոիյրփ-չիփ. նոյմա:

Raréfiant, ante, -ոո-փիոի, անտ, ած. անգայտացուցիչ. անօսրիչ. ոիյրփ-չիճի. նոյբճբ:

Raréfier, -ոո-փիիր, ն. անօսրիչ. անգայտացուցանել. ապարզիչ. ոիյրփ-չիճիփ. ինճնչիճիփ. ալմոփ. նոյմոփ:

Rarement, -ոո-բմոի, մ. գուն ուրբք. անօսր. փփ նոփիր. փփ ոչ:

Rareté, -ոո-բփ, ին. անօսրութիւն. նուազութիւն. սակաւութիւն. 2. նորաձնաղ ինչ. ոիյրփ-չիփ. փբնիփ. 2. նոփիր չիյ:

Raretés, ին. յտ. դժգնաղիւտ, չնաշխարհիկ, չքնաղ իրք. նոփիր, ոչ պոլոնոր չիչիր. նոփիրոն:

Rarissime, -ոո-իոիմ, ած. անօսրագոյն. կարի դժգնաղիւտ. փփ նոփիր:

Ras, ase, -ո, ոչ, ած. գերծեալ. վիրայեալ. քերեալ. 2. փայլուն. ազարկ. լերկ. լիշկ. հարթեալ. 3. վազուն. ծամածաղուն. ինրոչ օմոչ. փոչբնմբչ. 2. փերոսնիլբ. փոչ. փօո փօչրոո. 3. ոչչբնոփոփ. կոպոչիպ:

Rase campagne, տափակաղիճ դաշտատեղին վայր. փիմ փիչ օվո:

Ras, -ո, ա. կերպաո ինչ. գիպակ. 2. լաո նաւաշինաց. 3. յարձանք. պրգանք.

կայուն. Հրաման դարձի. 2. վերաբերեալ հաստատութիւն ի ժառանգութեան. 3. յետս պահանջումն յաւելուածոյ կամ ձեացորդի վարձուց. 4. յետս ցոլումն լուսոյ (ի նկարս). Երբ լաղբիա. թեծ-ձ եմբէ. բիլաթ. 2. ետ-էրբ ինոսբա նոսդ եչէ-ձ. 3. հանգիստ սբերբեբը եսիօդ ֆուլանըն ըսկլոդ եմ-ձ. 4. (ետս-էրբ) ա՛ֆոթ նօսբ:

Rappeler, —ըբ-ձլէ, ն. միւսանգամ, դարձեալ կոչել. 2. յետս կոչել. դարձուցանել. 3. յիշատակել. ընդհանս ածել. ետ-էրբ լաղբըմաֆ. 2. Երբ լաղբըմաֆ. թեծ-ձ ոբ-ըմ-ձ. 3. անմոֆ. ֆիւ-էրնէ ևէ-ետ-էրբ-ձ:

Rapport, —ոբ-օս, ար. տաբեւոր հաս, մուտք. 2. զրոյց. պատմութիւն. տեղեկութիւն. վկայութիւն. 3. բանաստեղծութիւն. քառեւթիւն. 4. պատշաճութիւն. Համեմատութիւն. ազեբս. կապ. խնամութիւն. 5. զայրութիւն. 6. յետս բերելն (զգլուխ գրամոց). Երէբ. ունենալ էրոտ. 2. խաղեր. նօթլ. էֆֆոթ. Ըսթէրբ. չեհոտեբ. 3. զամ-ձ. Ըսկաոխդեմ. խոպեր վերմ. 4. ֆանաոխդեմ. ալբտ. պէնպէրէ-ձ. պտ. Ըս-ըմ-ձէ. 5. Երէբ-ձ. 6. (վերևէն ոէվէյէ) Երբ ևէ-ետ-էրբ-ձ:

Par — à, վասն. զ(նմանէ). 2. Համեմատութեամբ. ատ (նովաս). պիհաեն. Ե-ձերբ-ձ Եօրե-բբ-ձ. 2. Եանըբտ. պոֆոթ:

Rapportable, —ոբ-օթ-ձլը, ած. միւսանգամ մուծանելի ի բովանդակութիւն ժառանգութեան. Ետ-էրբ ֆբ-բտա ֆոտե-ձերբ-ձ ֆուլըմ-ձ:

Rapporter, —ոբ-օթ-ձ, ն. այարէն ածել. դարձուցանել. բերել ընդ իւր. 2. յաւելուլ. յարել. 3. յետս կոչել. Ֆնդըլ. 4. զրոյց տալ. պատմել. 5. պատմել, զեկուցանել. քառեւթեամբ. 6. բերել. տալ (պտուղս). 7. շահել. ատանալ. 8. ընծայել. գրել. Համարել. 9. ուղղել. չօդել. 10. վկայութիւն ի մէջ բերել. 11. դրոշմել. ատաւեբաբդրել. Նշանակել. 12. գարձեալ մուծանել ի բովանդակութիւն ժառանգութեան. Ետ-էրբ ևէ-ետ-էրբ-ձ. Երբ ևէ-ետ-էրբ-ձ. պերոաբբ ևէ-ետ-էրբ-ձ. 2. Ելավ եմ-ձ. ֆոմ-ձ. 3. Եէրբ ալ-ձ. պօչ-ձ. պոեմ-ձ. Եմ-ձ. 4. Խոպեր վերմ-ձ. Նոե. եմ-ձ. 5. դամ-ձլ-ձ. 6. (ինվէ) ևէ-ետ-էրբ-ձ. վերմ-ձ. 7. ֆ-ալանմ-ձ. 8. ալ-ձ. պէրնէնէ ֆնոխոս եմ-ձ. 9. ոօչբ-ալ-ձ. (Ալլահ) պէ-ձ. պ-ձ. 10. էբոտ եմ-ձ. օրհայ ևէ-ետ-էրբ-ձ. 11. վերմ-ձ. ֆնոլալ-ըմ-ձ էքէ-ալ-ձ. ֆնոչբ ֆնէ-ետ-էրբ-ձ ալ-ձ. Ըսկ-ձ. 12. Ետ-էրբ ֆբ-ոս ևէ-ետ-էրբ-ձ ֆոմ-ձ:

Se —, ֆ. պատշաճել. Հայել. նմանել. միաբանել. պ-ձ-ալ-ձ, ճոխ օ-ձ. ալ-ձ. ալ-ձ օ-ձ:

Se — կամ S'en — à qn., յանձն լինել ումէք. 2. վստահ լինել ումէք. Հաւանել. պէրնէնէ (վերաբերեալ) Ետ-ալ-ձ օ-ձ. 2. Երեմոտ եմ-ձ. բռալ օ-ձ:

Rapporteur, —ոբ-օթ-ալ-ձ, ար. պատմիչ. զրուցատու. քանդէր. 2. քառեւ. 3. զրուցատու կամ ամբաստան յանտեսի զինուորացք. 4. անկիւնադատի. նօթլ. Խոխէ. Հվալ-պ-ձ. Խոպեր վերմ-ձ. 2. զամ-ձլ. 3. Ըսթ-ձ-ոխ-ձ. պտ-ալ-ձ ատ-ձ-ալ-ձ. 4. ոնա-ալ-ձ-ձ:

Rapprendre, —ոբ-ձ, ն. միւսանգամ ուսանիլ. Ետ-էրբ Եօրե-ձ:

Rapprivoiser, —ոբ-ձ վօ-ալ-ձ, ն. դարձեալ ընդ-

Rapace, ածական, ած. յափշտակող. գիշակեր. գոփըճը։

Rapacité, գոյական, իգ. յափշտակողութիւն. գիշակերութիւն. գոփըճըլըք. ընդճըլըք։

Rapaiser, բայ, ն. այսբէն ցածուցանել. վէրստին հանդարտեցուցանել. ինձոփին եղիլ. փինոփըլ։

Rapatelle, գոյական, իգ. ոսոպի ձարեայ ի յօրինել մաղս. ոն գըլըձոան եղէ ոլէղը։

Rapatriage, **Rapatriement**, գոյական. հաշտութիւն. պարըզմա։

Rapatrier, բայ, ն. հաշտեցուցանել. պարըզիըմա։

Se —, յ. հաշտել. պարըզմա։

Râpe, գոյ, իգ. քերիչ (շաքարի...). 2. խարտոց. 3. չրուանդ. ողկոյզ առանց հատոց խաղողոյ. (չէ՛ր...) բէնոփոփ. 2. փօրփի. եյէ. 3. ի՛ղի՛մոի՛ղ սալըմ։

Râpes, իգ. յ. պատառուած ի ծուռկա ձիոց. ոն փիղինոփ էորըէ։

Râpé, գոյ. ողկոյզ խաղողոյ ի լաւացուցանել գինի ապականեալ. 2. գինի հանդերձեալ ողկուզիս խաղողոյ. պօղալմալ չարտոզը փիղէփէնճէ՛ ի՛ղի՛մ սալըմը. 2. ի՛ղի՛մսալըմայլ փիղէփըմը չէրտոզ։

Râper, գոյ, ն. քերել, մանրել (զշաքարն...). 2. խարտել. բէնոփէլէմէ՛. ընօղ էմէ՛. 2. փօրփիլէմէ՛. եյէլէմէ՛։

Un habit râpé, հանդերձ մաշեալ յոյժ. սլընմըլ բալա։

Rapetasser, գոյ, ն. կարկատել. նորոգել խաշրատպոնա. էոմալամաք. փապաճա էնէիլէմէ՛։

Rapetisser, գոյ, ն. փոքրկացուցանել. փիչէլիմէ՛։

—, չ. կարճել (աւուրց). 2. փոքրկանալ. խոնարհել ի (ինչ) բլաալմաք. 3. փիչէլիմէ՛. ալչափլանմաք։

Rapide, գոյ, ած. արագ. արագընթաց. սաստիկ. ընէղ. չափաւ. փէոփին։

—, գր. արագընթաց հոսանք. արընթաց յորձանք. փէոփին ափընը։

Rapidement, գոյ, ած. շտապաւ. արագ. երագընթաց ընթացիւք. փէ՛ չափաւ. էրէղ ըլա. էրլարըմ ինչ։

Rapidité, գոյ, իգ. արագութիւն. արագընթաց գնացք. չափաւլաք. ընէղլէ՛։

Rapiécer, գոյ, ն. կարկատել. նորոգել. էոմալամաք. ինրտմիլի էրլիմէ՛։

Rapiécetage, գոյ, գր. կարկատուածք. 2. կարկատուն իրք. էոմալմա. 2. էոմալը նէոռնէլէր։

Rapiéceter, գր. Rapiécer.

Rapière, գոյ, իգ. սուսեր հին եւ երկայն. էոփի վէ ալաձ փըլըճ։

Rapine, գոյ, իգ. յափշտակութիւն. աւարութիւն. աւար. արս. 2. գողութիւն. հարամահարութիւն. փափմա. էոպմա. 2. էրբաըլըք. ճէպրէն ալմա։

Rapiner, գոյ, չ. ն. յափշտակել. աւարել. 2. գողանալ. խորել. փափմափ. ճէպրէն ալմափ. 3. ալմափ. խոճին էրլիմէ՛։

Rappareiller, գոյ, ն. միւսանգամ զոյգ գործել. 2. վերստին հանդերձել զնաւն. ընէ՛րաբ չիֆլի էրլիմէ՛. 3. (ինչի) ընէ՛րաբ ալէոլա էրլիմէ՛։

Rapparier, գոյ, ն. այսբէն զոյգ գործել. ընէ՛րաբ չիֆլի էրլիմէ՛։

Rappel, գոյ, գր. յետս

եր. համ դ առնուվճառն. ապահանուվիւն. անբռնաբարեր։

Rançon, —ասնօնէ. փրկանք. պին փրկուվճառն. գոռնելոս ասելով. երախք պեհասք։

Rançonnement, —ասնօնըմն, ած. փրկանք ազատել փրկանօք. 2. անիրաւ, տապասպման պահանջանք. ափչելէ գոռնելոմբ. 2. էէ։ էյոտել նալով, պահա։

Rançonner, —ասնօնէ, ն. փրկանս ի վերայ դնել կամ պահանջել. 2. հարստահարել. յափշտակել. պահանջել աւելի քան զպարտս. երախք ալհասը գոռնելոս ասելով. 2. պատ նեղիլ ալմէ. 3. ձեպրէն ալմէ. հափշտակել էյոտել նալով երիս։

Rançonneur, euse, —ասնօնէօ, նօզ, ած. ու էէ. յափշտակող. տարապպման պահանջող. հափշտակ էյոտել նալող երեցի. էէ պահանջըզը։

Rancune, —անկիւն, էէ. ոմ. քէն. խէճ. ի ընդհանուր իմն. գարիզ. էին։

Rancunier, ère, —անկիւնէ, էր, ած. ոմակալ. չարպուզ. էին նոսրնան. գարիզլու։

Randonnée, —անոնօէ, էէ. չրկան երկաց ի նմին ի միում անեղալ. ալ հայնոնըզը պէր երբեմն պեռնել պօլորմոբ։

Rang, —ան, ած. կարգ. չար. դաս. ճակատ. 2. բարձ. ատիճան պատուոյ. հանդամանք. ազգ. պէրէ. 2. տերեվեր. մանոզ հաւ. վերնիկ։

Rangée, —անկէ, էէ. չար. ատրան. ազգ. պէրէ։

Ranger, —անկէ, ն. կարգել. տողել. չարել. դասել. 2. ի ընդ ի համար խառնել. 3. ի բաց տանել, պարզել. 4. յատպուվճառն ածել. ըզքոյս էօմաբ. պէրէվէ. 2. ասլամաբ. էօմոտ. էօմոտ. 3. պէր ինաբեաբ երնիբ. էօլորմոբ. 4. նրնյա երնիրմեր։

— la côte, նաւել ազ ափամբք. զափամբք քերել. էեշյբ ազբա երնիբ։

Se —, ն. կարգել. մոռանել ի կարգ. ճակատել. 2. ի բաց կալ. տեղի տալ. 3. կարգիալ թագնել. շուրջ նաաել. 4. զգաստանալ. ազբայա երնիբ։ պէրէվէբ։ 2. պէր ինաբեաբ չերէվէբ։ 3. պէրէվէլով օյնոբմոբ. երիբեքէօ օյնոբմոբ. 4. նրնյա, ազբայա երվէբ։

Se — à..., զՀետ երթալ. ունել զկողմն, զկարծիս (ուրուք). (պէրէվէնէն) ինաբեքէօ. պէրէվէնէօ օլմոբ։

Se — sous l'obéissance d'un prince, մոռանել ընդ հնազանդութեամբ կամ ընդ իշխանութեամբ իշխանի ուրուք. պէր պէյնէ հէ։ոբմոբ ալբեքէօ երնիբ։

Le vent se range au nord, հողմն ի հիւսիսակողմն չրջի. բէ։վէնոբ էօբեռոբ պեռնելոբ։

Ranger, —անէ, ած. յանանի եղջերու (ի կնիքս). պէր ոզ պէյնէ էեյէ։

Ranimer, —անիմ, ն. կենդանի առնել. յարուցանել. 2. զօրացուցանել. քաջալերել. 3. զարթուցանել. արձարձանել. գրգռել. գրգռել. ասալնմոբ. պէրէլիմոբ։ 2. գ։վէվէրնէրմոբ։ 3. ա։յանբըրմոբ։ էեշնբըրմոբ։ էեշէլնբըրմոբ։

Ranulaire, —անէ։ըր, ած. պորտական (երակք ընդ լեզուաւ). պէլ ալնբեռոբէ (տաճալըր)։

Ranule, —անէ։լ, էէ. պորտակերպ այտուծ ընդ լեզուաւ. պէլ ալնբեռոբ պէր նեվ ազբ։

Ranz, —ան, ած. Le — des vaches, նուագ ինչ անդեռդական ի հնդուեանս. ըվէնչբոբ պէր նեվ ըզոն էէյնէ, նաղնէ։

մահմա–ը պյնդ–ին, հարյին (ան)։

Ramoindrir, –ամա–ին–պր–ի–, ն. դադարձնալ փոքր–կացուցանել, նուազեցուցանել. ընդ–էր փո–ը–ի–ն–ին–, ընդ–ին–ին–։

Ramoitir, –ամա–ապ–ի–, ն. միւսանգամ թափանալ. դադարձնալ տաժկացուցանել. ընդ–ին–ին ը–լ–ին–ին. ընդ–էր ն–մ–ը–ին–։

Ramollir, –ամ–լ–ի–, ն. կակղել. 2. մեղկել. ներ–ջ–ին–ին. 2. ին–վ–ընդ–ին–։

Se —, յ. կակղանալ. 2. մեղկանալ. ներ–ջ–ին–ին. 3. ին–վ–ընդ–ին–։

Ramollissant, ante, –ամ–ը–ի–, ան–ր, ած. կակղիչ, թափուլացուցիչ (դեղ). փո–ը–յ–ը–լ–ա–ր–ը–ը (բ–ա–)։

Ramon, –ամ–ն, ար. աւեր. ան–ի–ր–ին։

Ramonage, –ամ–ն–ա–ժ, ար. աւերածուխ–իւն, մաքրուելն (ծխանի). (օճառ) ան–ի–ր–մ–ա–ի։

Ramoner, –ամ–ն–ի, ն. մաքրել զծխանին. օճառ ան–ի–ր–մ–ի։

Ramoneur, –ամ–ն–ա–ր–, ար. մաքրիչ ծխանի. օճառ ան–ի–ր–ի–ճ–ի–։

Rampant, ante, –ան–ի–, ան–ր, ած. զեռուն. սողուն. 2. անասրգ. խոնարհ. ծառայական. հեռուակ. 3. զառիվայր. շեղ. 4. (առուն) մանիչ ապարիչ. ան–ր–ի–ի–ն–ին. ան–ր–ին–ան–ի–ր–ի–ի ին–ի–ն. 2. ի–ա–. ա–լ–ա–. խ–ղ–ի–ի–ի–ա–ր–. ի–ի–ի ա–յ–ա–ը. 3. ի–ն–ի–լ–ի. ծ–յ–ի–լ–ի. 4. ա–ր–ը–լ–ա–ն (ֆ–ա–ն)։

Rampe, –ան–, ի–. բաժին սանդղոց. 2. վանդակ սանդ–ը–ղ–ոց. 3. է–ջ. զառիվայր. շինուած առ լեր. 4. շարք կանխ–ե–ղ–ա–ց առաջի ծառեր. ընդ–ի–ա–ն ք–օ–լ–ա–, պ–է–օ–լ–ի–յ–ի–. 2. փոր–ո–ի–լ–ը–ի. 3. ի–ն–ի–լ. ի–ա–ի–ր–ի–ը ի–ի–ը. 4. ընդ–ա–ի–ր–օ–ն–ա–ն օյ–ա–ն ի–ի–ր–ի–ն–ին ի–օ–ն–ի–ա–պ–ի ա–ը–ա–ի–ր–ը ի–ա–ն–ի–ա–ի–ի–ը։

Rampement, –ան–ի–ի–ն–, ար. սողալն. ան–ր–ի–ա–ն–ի–. ան–ր–ի–ի–ա–ի–։

Ramper, –ան–ի–, ն. սողալ. զեռալ. 2. յանարգուիլն իջանել. յոյժ խոնարհիլ. 3. կռնել, պատառուիլ (առկոց). ան–ր–ի–ա–ի–. ան–ր–ի–ի–ա–ի–. 3. ընդհանուր օձաձեւ. ատլասի–ա–ի–ի–ա–ի–. պ–ի–ր–ի–ն–ին ի–օ–ն–ի–ա–ի–ի–ի ան–ի–ր–ի–ի–ա–ի–ի–ի–ի–ի–ի–ի–։

Rampin, –ան–ի–ն, ած. ար. (ձի) որ յետնոյ յերկրս սմքսակաց յետին ատիցն. նաչէն փնաթըն պատան (ան)։

Ramure, –ամ–ա–, ի–. եղջիւրք եղջերուի. 2. ոստք ծառոց. ի–յ–ի պա–յ–ն–ա–պ–ը–ը–ը. 2. ագռաւ պա–լ–ա–ը–ը։

Rance, –ան–, ած. կծուաՀամ. դառնաՀամ. ապականեալ վասն Հնութեան. *ծխ–ուած. աղ–ի–ի–ա–ի–։

—, ար. դառնութիւն. ապականութիւն վասն Հնութեան. աղ–ի–ի–ա–ի–ի–ը–ի։

Ranche, –ան–ը, ի–. սեպ կամ ատիճան (չարժուն սանդղոց). (ն–ը–ա–պ–ան) ը–վ–ի–ի, պ–ա–ը–ը։

Rancher, –ան–ը–, ար. գերբանուած կամ սերպուած սանդուղք. պէր ն–ա–ը–ն–ը–ա–պ–ան։

Ranchier, –ան–ի–ի–, ար. շինք կամ կտրոց մանգաղի. օրոք փ–ի–ր–ի, պ–ը–ը–ը։

Rancidité, տ. **Rancissure.**

Rancio, –ան–ի–ա, ած. ար. (գինի) դեղնացեալ. ատլասան–մ–ը–ը (չ–ա–ա)։

Rancir, –ան–ի–, ը. դառնանալ. ապականիլ ի Հնութենէ. կծուաՀամ լինել. *ծխ–ուիլ. աղ–ի–ի–ա–ի–. ի–ա–ի–ի–ի–ի–ի–ի–ի

հառմիւսլեան խնձոր. Խամպո-ր Լիմոը։

Rame, —ո՛, Ի՛. խոհ Ի նեցուկ անկոց. 2. պեկ. Թխակ. 3. խուրձն մի կամ պատառ մի քարտիսից. Ի—ԼԻՐԻՆԵ (պԻ-ԼԻԼ—) ՖԻփոնը —որԸԼՈՑՈՓ ԼՈ-ԼԸ. 2. ՓայէՓ Ի—ՐԻՀՒ. 3. պԻր ՏօՓ Ի—ոՂԸՐ։

Être à la —, ընդ Թխակս ոգորել. բաղառմն աշխատել. Ի—րԻՓԼԻՐ ԻՆ փոԼՇՄՈՓ. ԼՕՓ ԸոԼԸՂՄՈՓ։

Mettre à la —, յանպիտանս կարդել կամ Ի պատառանս վարել (զԹ-եր Թ-ս անվաճառ պրոց). (—ՈՒԸՂՄայոն ՀՒՆՈպԼՈ-ՐԸ) ՂԻՀ —որմայս ՓոՈ-ԼԼանմոՓ։

Rameau, —ոմօ, ար. փոքրիկ ոտս. տահղն. 2. զարմ. 3. բաժանումն. առաջք. փոՂԸ-ՂոՂ. փոԼ. 2. ԻՐԻՒԻՔ. 3. պԻօԼԻ—Ի։

Le dimanche des rameaux, կիւրակէ արմատենեաց. ծաղկազարդ. Ի՛րՒ ՂԻՀՅՈՈՆ։

Ramée, —ոՂԻ, Ի՛. Հիւսակէն պործած ինչ յատուց. Հովանոց վարսաւոր. 2. տապ տնբեւազարդք. փոԼԼԻրփոն Ի—ԸԼԼԸ ԻԻՂԻՐ ՈԼՈՒԸ. 2. Ի—ՐՒՐԻՐ ԼՈՐ։

Ramender, —ոմոՀՓԻՐ, Ի. ՆուաղԻԼ Ի գՆոց. պԻՀՈՈԸ Ի—ԻԼՂԻ—. ո—ՃՈ—ՂԼՈՆմոՓ։

—, Ն. ՆուաղԻցուցանել զգինն. պԻՀՈՈՐՆԸ Ի—ԻԼՈՆՂԻ—. ո—ՃՈ—ՂԼՈՆմոՓ։

Ramener, —ոմՂՆԻ, Ն. վԻրառին ածել. յետս դարձուցանել. այսրէն Ի քաց առնել. 2. վԻրառին Հառատոյել (յառաջուԹեան). 3. պիւռեւ ածել. յանկուցանել. ՂԻՀԻՐոՐ ՀԻՂԻՒՐՂԻ—. ՀԻրԻ ՂԻՎԻՐ—ՂԻ—, պԻօՆոԻ—ՐՂԻ—. Ի՛ՆԻՒԻ—ՐՆ ՀԻօՂԻ—ՐՂԻ—. 2. ՂԻՀԻՐոՐ (ո—ՂԸՂՐՆ—) ՂԻՎԻՐՂԻ—. 3. ԻՀՆ—ԻՀՅՐ ճԻԼՂ ՀՂՂԻ—։

— qn., ցածուցանել զոք (Ի ցաւմանէ). ՂԻՀ—ԻՆ ՀՂՂԻ—։

Ramentevoir, —ոմոՂՐՐՈՒ—ո—, Ն. յիշեցուցանել. ածպըրմոՓ։

Ramequin, —ոմՐՐԻՂ, ար. կարկանդակ ինչ պանրով. պԻր ոօյ ՓԻՆՂՐԼԻ պԻօրԻ—։

Ramer, —ոմՔ, Ն. Հատուածել, յետցուցանել (զմատաղ ատնկս) Ի խոհուս. Ի—ԼԻ—Ի ՖԻ-փոՆԸ ԼՈԼԸԻ—ԼԻՐՂԻՆԻ փոյոՂՈՓ։ —, Լ. վարել Թխակօք. պԻ-կատարել. 2. բաղառմ աշխատուԹիւնս կրել. Ի—րԻՀ ԼԻ—Ի—Ք. 2. ԼօՓ ՂոՀՅՔՂ ԼԻ—Ի—Ք։

Ramereau, —ոմՐո—ո, ար. ձագ Հաւսիւղի. Ի՛ՊոՆ ՂԻ—ՂԻՐՅՐՆԻՆ Ի—ՎՐո—ոո—։

Ramette, —ոմՔՐ, Ի՛. անպօտի ՀրՂՆոսկ դրոշմելի Թ-պԹ-ոց. պոոԸԼՃոՓ Ի—ոՂԸ—ՐԸՆ ՓոՈ—ԼոՓ—ԸՂ ԼԻՐԼԻԼԻ—Ի։

Rameur, —ոմՔօո—, ար. նաւավար. պԻկավար. Թխակ-ուհ. Ի—րԻՀ ԼԻ—Ի—ՅՐՆԻՆ։

Rameux, euse, —ոմՔօ, Ի—օՂ, ած. ոատոխիտ. բաղմատոս. փոԼԼԸ պո—փոՓԼԸ։

Ramier, —ոմԻՔ, ար. Հատիւղ. Ի՛ՊոՆ ՂԻՀ—ՂԻՐՅՐՆԻՆ։

Ramification, —ոմՓԻՓԻՓո—ոՓօՂ, Ի՛. արձակիլն ոտս. Ի-ՆԻրԼն ոատոխիտ. 2. բաժանուՆմն, առաՂՔ, ոտնդուՆք (Ի բակաց, Ի ներարդից). 3. մանր մանր բաժանուՆմն գիտուԹեան. փոԼԼՈՆմո. 2. պԻօ-ԼԻ—Ի. ՓոՈ-Ի. փոԼ. 3. պԻր Ի-ԼՐԻՆ ՓԻ—ր—ոՂԻ—Ը, Հի—ՔԼԻՐՐՆ։

Ramifier (se), ՈԸ—ոմՓԻՓԻՔ, Ֆ. ոտս արձակիլ. ոատոխիտ լինել. ոատոՆոտ. 2. բաժանել (գիտուԹեան իրիք Ի բազատմ մասունս) ։ փոԼ պո—փոՓ ո—ԼՐմոՓ. 2. (պԻր Ի-ԼՐ) պԻօԼԻ—ՈՂԻ—. (պԻր Ի-ԼՐԻՆ ԼօՓ) ՓոՈ-ԸԼԼՐՐԸ օԼՐմոՓ. ՂոպԻԼԻՆմՔ։

Ramilles, —ոմՅԼ, Ի՛. յՓ. մանր ոատք. խոհուք. ո—ՓոՓ փոԼԼոՐ. Ը՛ԼԸ ԼԸՐՓԸ։

Ramingue, —ոմԻՒՒ, ած. (Ի-Բիւր) խոտ ընդդէմ խոշտանգ.

Se —, յ. ժուլանալ. նուա-
ղել. կեղծիք. ապատիք:
Ralentissement, —ալանդի-
ումի, ար. ժուլութիւն. յա-
դրանալիս. կեղծիքն. խոշո-
լանոտ:
Râler, —ալ, ն. խորտալ.
խըրըլտամոք:
Ralingue, —ալինկ, ին. ե-
զրայար առագաստից. երկրին
կիրառին պիտիլիչ իր:
Ralinguer, —ալինկել, ն.
կարել լար յեզերս առա-
գաստից. երկրին կիրառին
իր պիտոք:
Ralliement, —ալիմոն, ար.
միաւանդամ ժողովուն (զօ-
րաց). (առեքրին) ընդրար ձիւ
ալմաը:
Rallier, —ալիե, ն. միաւան-
գամ ի մի վայր ածել (զզօրս).
վերատին ժողովել, միաքա-
նել. 2. հաւանել ունել (զա-
ւային սերոյն). (պոզ ըմըզ
առեքրէ) երկրին ձիւ կիրառ.
ընդրար ընօթլամոք, պիրլիչիրի-
նոք. 3. (իւր երբոնք) վարմոք,
երկրիչոք:
Rallonge, —ալոնժ. յաւե-
լեալ մասն առ երկայնելոյ.
—պլոմոնիչին գործածելի:
Rallongement, —ալոնժը-
մոն, ար. երկայնելին. երկայ-
նուն. —պլամո. —պլանը:
Rallonger, —ալոնժե, ն. եր-
կայնապոյն եւս գործել. եր-
կայնել. պահա պչյոպք —
պլոմոք. —պլոմոք:
Rallumer, —ալիմե, ն.
միաւանդամ լուցանել. 2.
վերատին վառեալ բորբոքել.
առատացուցանել. երկրիչին
երոքոք. 2. ընդրար շուա-
շուալշուարմոք. փերինչերնոք:
Se —, յ. միաւանդամ վա-
ռել. վերատին արծարծանել.
դարձեալ առատանալ. եր-
կրիչին շուա-շուալմոք, երանմոք.
ընդրար փերինչերնոք,
Ramadan, ս. Ramazan.
Ramadouer, —մատուե, ն.
ողոքել. գգուեալ յանկու-
ցանել. ընոլը պեօչիէր էլ
ընդուին կիրառ:
Ramage, —մաժ, ար. տե-
սիլ, ասաք, ծաղիկք ի վե-
րայ կերպասուց. 2. գեղգե-
ղանք, ճոռոմուն, երգ
թռչնոց. 3. բարբանջք. ան-
իմաստ բանք. գուոմալ ի-
չերինոք երոքոք, պոլ, չի-
չիր. 2. գուալ երօրհուր. ճի-
վէլիի. 3. պիհուպք, ոչիհուա-
ուալ պեօչիէր:
Ramager, —մաժէ, ն.
ճճուիլ. ճռոռալ. գեզգե-
ղել թռչնոց. ճիվէլիքոք.
գուալըր երօրհ:
Ramaigrir, —մէկրիե, ն.
միաւանդամ ծիւրեցուցանել.
երինոքին իրըրալմոք:
—, չ. միաւանդամ հիւծա-
նել. վերատին ծնգել. ընդ-
րար իրըրալմոք:
Ramas, —մա, ար. դէզ.
կոյտ. չոգչ. երչըն. փոխ:
Ramasse, —մաս, ին.
բաշխիր լերանց. գուրը պոչ-
պան երինճիր գըչոք:
Ramasser, —մասէ, ն. գի-
նանել. կուտել. 2. ժողո-
վել. ի մի վայր ածել. 3. ի
վեր առնուլ, քաղել. բառ-
նալ յերկրէ. կանգնել. 4.
կոշկաճել. խուռել. 5. ձգել
բաշխրով. երչմոք. 2. ընօք-
մոք. փերչրիչոք. 3. երօրուր-
մոք, գալըրմոք. երրոքին փեր-
չիչոք. 4. երրիալմոք. երօր-
ուերչերնոք. 5. գըչալ չիփոք:
Ramasseur, —մասէօր,
ար. բաշխրավար. գըչոք ուր-
չիճ:
Ramassis, —մասի, ար.
կոյտ. չոգչ. երչըն:
Ramazan, —մազան, ար.
իններորդ կամ պատճոց ամիս
մահմետականաց. ըմազան:
Ramberge, —անպերժ, ին.
նաւ ինչ Անգղիացւոց. պիր
նուրչ ինիլիչ ձիփոք:
Rambour, —անպուր, ար.

À plus forte —, վասն առաւելագոյն պատճառաց. եւս առաւել. փոհա ղէյոփէ:
Pour — de quoi, վասն այնորիկ. վասն նորին պատճառանաց. ո ուրկէ էլէն. ու ճիհէնփէն:
À — de, } ըստ համեմատի.
En — de, } միտ եդեալ ի. պաճուճ. ֆուրսաթ:
À telle fin que de —, վասն օգտակար ինչ վախճանի. 2. զիարդ եւ իցէ. յամենայն դիպուածս. ֆուխուլէ ընյէրի էլէ. 2. հէր հալտէ:
Raisonnable, ուղղամտելի, ած. բանաւոր. խօսուն. 2. իմաստուն. հանճարկոտ. 3. արդար. իրաւացի. 4. պատշաճական. 5. բանական. ոխէլլը. նոմըճէը. 2. ֆիլոսոֆըլէ. 3. հոգի. 4. ուղղամիտ. ճոխ. 5. ինկնէր. նէ կյէ:
Raisonnablement, ուղղամտելիմն, ած. բանաւորաբար. իմաստութեամբ. 2. իրաւամբք. 3. ըստ պատշաճի. 4. ըստ բանականին. ոխէլլանէ. 2. հոգի խօսէ. 3. ուղղամտի խօսէ. 4. եւ վէրիճէ ֆըփաբ:
Elle est — laide, կարի տգեղ է. ֆէհ չէրֆին պէր:
Raisonnement, ուղղամիտ, ար. խոհականութիւն. ճարտասանութիւն. ընտրողութիւն. մտախոհութիւն. 2. խօսք. պատճառք հաւանութիւն. ընծայութիւն. ուղղամիտ. հոգի. ֆուվէ՛ի ուֆֆէրէնի. 2. օգուտ. խոպոն:
Raisonner, ուղղանալ, ն. ճարտասանել. խորհիլ. 2. պատճառս ի միջ բերել. ջաւապ տալ. 3. յաւելուած. հաստատել. ընծայութիւն. 4. յաւելանել. զանցապիրս նաւուն. 5. խօսիլ. ուղղամտի խօսէ, ֆէֆէ կլնէ. 2. պէհանէ պօռլմէ. ասա՛ղասա՛ղ չըճուրմէ. 3. խոպոն էլէ ւէօսլէրմէ. 4. ւէրմէնէն ընկերէրնէ ւէօսլէրմէ. 5. օգուտ:
—, ն. գաւել, քննել միաբք. ֆիֆրինուքէն չէրիւոն ֆէ, ընէֆլիլ կլնէ:
Raisonneur, euse, ուղղանէօ, էօզ, ար. եւ էգ. ճարտասանագէտ. խորհող. գաւիճ. 2. չաւաղօս. չաղփաղի. 3. պատճառող. պատճառանան. ուր-ուրէ՛ա կէրէն. 2. ըզէ ուէյէրէն. ուէօզէուպուն. 3. պէհանէ պօռլան. ւի-ճէլէ՛-ֆ ըզիուրան:
Raja, } ռաճա, ար. (հարաւ-
Rajah, } կատու) իշխան, թագաւոր ի Հընդիկս. բաճա:
Rajeunir, ռաժէօնէ՛, ն. մատաղանալ. ի մանկութիւն գառնալ. ինձլէնմէ:
—, ն. ի մանկութիւն դարձուցանել. մատաղացուցանել. ինձլէնտիրմէ:
Rajeunissement, ռաժէօնէժըմէ, ար. գառնալն, գարձուցանելն ի մանկութիւն. առագութիւն. մատաղութիւն. ինձլէնմէ. ինձլէնտիրմէ. ինձլէժ:
Rajustement, ռաժէ՛ուրըմէ, ար. հաշտութիւն. խաղաղութիւն. 2. վերատին յարդարութիւն. նորոգութիւն. պօրըզ. ասա՛ղ. 2. ինքնրար պէնկէրմէ. ինէնէլէմէ:
Rajuster, ռաժէ՛ուրէ, ն. վերատին ուղղել. միաւանդամ յարդարել. 2. հաշտացուցանել. միաբանել. ինքնրար ըզրայո փօմէ. ինէնէրէն պէնկէրմէ. 2. պօրըզլըըրմէ:
Râle, ռա՛լ, ար. ապտ ինչ լորամարդի. պէր ճիհա պըլըրճըն. 2. տ. Râlement.
Râlement, ռալըմէ, ար. խարդուանք. հանչիւն. ըզրըլտամա:
Ralentir, ռալէնդիրէ՛, ն. մուլացուցանել. յամրացուցանել. 2. նուազեցուցանել. ինվէնմէ. ինվէնտիրմէ. 2. ազալմէ:

Raifort, ~ֆօ~, ար. *բողկ. ֆ~~ր֊*։

Railler, ~այլ֊ել, ն. *ծաղր առնել. կատակել. ֆսախսրա ելմէ֊*։

— , լ. *ծաղրաբեր խաղրա բանս խօսիլ. լուֆա ելմէ֊*։

Se —, յ. *խաղալ. կատակել. 2. ծաղր առնել. լուֆա ելմէ֊. 2. գեհուլենմէ֊*։

Raillerie, ~այլէ~է, էփ. *խաղ. կատակ. 2. կատականք. ապտանք. լուֆա. 2. գեհուլենմէ*։

Entendre —, *ժուժալ, համբերել կատակի. լուֆա ֆալըրմամֆ*։

Railleur, euse, ~այլեօ~, եօզ, աձ. *գրաարիմ. խրատաւիտ. 2. խաղայ. ծաղրաբան. 3. ապտանօղ. լուզ. գեղուխէն. 2. լմինճ. լուֆա (սեօզ). 3. գեհուլենիճի*։

— , ար. *խեղկատակ. ծաղրաձիտ. լուֆաճի*։

Rainceau, ֆ. **Rinceau.**

Raine, ~էն, էփ. *գորտ. ֆըրպաղա*։

Rainette, ~էննէտ, էփ. *գորտ. ֆըրպաղա. 2. ֆ. Reinette.*

Rainure, ~էնէ~, էփ. *ակօսաձեւ ճեղքուած. օղա֊ֆլուխ օյմա, խորըֆ*։

Raiponce, ~էֆօղ, էփ. *բանջար ինչ. ֆաղ ապաղը ֆեօֆէ֊*։

Raire, ~է~, լ. *գոչել (էշղերուաց). (կեչէ) պաղըրմամֆ*։

— , ն. *գերծուլ. վիրալ. ընդրալ ելմէ֊*։

Ne se soucier ni des rais ni des tondus, *չուներ ինչ միայն գուլեքէ. հիչ պէրինէ ֆայըրմամամֆ*։

Rais, ~է, ար. *չառասիղ անուց. ֆնէ֊էրլէ֊ ֆարմաղը*։

— , ար. *յէ֊. ճառագայթ. չեօլէլեր*։

Raisin, ~էզին, ար. *խաղող. է~զի~մ*։

— sec, *չամիչ. ֆ~ր~ ի~զի~մ*։

Raisiné, ~էզինէ, ար. *ռասիւ քաղցու եփեալ. պէ֊ֆէղ*։

Raison, ~էզէն, էփ. *բան. բանաւորութիւն. խօսողու֊թիւն. 2. իմաստութիւն. հանճար. միտք. 3. իրաւունք. պատշաճք. արդարութիւն. 4. ընծայութիւն. յանդիմանութիւն. պատճառք հաւանութեան. 5. պատճառք. բարութիք. 6. հաշիւ. համար. 7. հաստատութիւն. իրաւունք. 8. բաժին գովղաքաղեան. 9. համեմատութիւն. չափ. 10. բաժին կերթակրաց, ռոճիկ (ի նաւի). 11. անուն կամ ձեռնագիր գովղաքաղեան իրիք. ափլ. հ~ր~լ. ֆիւֆր. 2. ֆիւր֊ակէն. պիւրայէն. 3. հափֆ. ճաչէլ. 4. խօպան. պի~ր֊հան. 5. ակռակ. փ~ճիլ. 6. հիւսալ. 7. էօրէյիչ. հափֆ. 8. օրինափէսէֆ հիւսնիսի. 9. հէնգէսիս. ֆըյսա. 10. ինփիք ինայինալ. 11. պէր ընիճարէն չէրֆէրինին իմլասը*։

Mettre qn. à la —, *զգաստացուցանել. նուաճել. չըրէյա ելմէ֊*։

Entendre —, *հասանել. իմանալ պատճառս. բաղէ օլմաֆ. խօպան անլամաֆ. հափֆ ակօչէ֊ ֆօպալ ելմէ֊*։

Comme de —, *որպէս պատշաճ եւ օրէն իյէ. վաճիպի խ~ղրէ. նասըլ ֆէ ճայիչ խոչ*։

Plus que de —, *առաւել քան պատշաճն. փ~նասէ֊պէհիսէն չէյապֆ*։

Faire — à qn..., *ըմպել ընդ ումեք (յառաղչութիւն ուբրաւք). (պէր ֆիմճինին եչֆինէ) պէրապէր էլմէ֊*։

Faites-moi — d'un tel, *աստ ինձ պատճառս նորա այսպէսն գնալոյն. օնուն պէօյլէ հարէ֊էլինինին ակռակինէ պանա պէլտիր*։

Rendre — à qn., *մեղադրել ընդ ումեք (վասն ֆի֊շնամանելոյն). պէրի֊էյլէ ինէն պէ ինէն ճէն֊լէշմէ֊*։

Rafraîchissant, ante, ահ-ի-եշ-ի-ան, անդ, ած. զովացուցիչ (դեղ). սերմնահոսքն (խշտ):

Rafraîchissement, ահ-ֆ-ե-շ-ման, ար. զովացութիւն. զովացուցիչ իրք. 2. զովութիւն. 3. Հանգիստ. զօրութիւն. սփոփանք. սերմնահոսք. սերմնահոսքէ չեչերք. 2. սերմնահոսք. 3. բահան. ֆահվէրն. ինհոսէլ:

Rafraîchissements, ար. յ. պատար. Համբարք. Նպար. նեչեֆեր. պոնբոն. նաֆթա:

Rafraîchissoir, ահ-ֆ-ե-շ-ուահ, ար. անօթ զովացուցանելոյ (զմսկելիս). (նէֆէ) սերմնահեճեր, ուահ-պաճաք ֆոգ:

Ragaillardir, ահ-այ-ե-ար-փ, ն. միւսանգամ ուրախ առնել. սփոփել. ինէրբ սերմնահոսքէ. նէ-ոբէ այ՞ն:

Rage, ահ, նէ. կատաղութիւն. մոլեգնութիւն. 2. ատամին ցաւ. 3. զայրոյթ. արամութիւն. 4. բուռն, մոլեկան ցանկութիւն. մոլութ. ֆահաուշ-ուսէ. ֆահաուրմ. 2. հեռէն ուբը. 3. Եօթե. Իբլ՞. 4. չեհվէր. ուչ:

Faire —, անհնարին չարիս գործել. 2. զանենայն Հնարս Հնարել. այնէն ֆէնուբէ նէ-ռէ. 2. ֆէ՛ չո՛ք չուբ՞ռ. Հէր ֆ-ռէն օլան չեյչերէ նէռէ:

Dire — de qn., զանենայն չարիս խօսել զուսմբէ. նէքրո ֆո՞ սեօյնէ՞ռ:

Ragot, ote, ահօ, օթ, ած. (այր, կին) կարճ հասակաւ եւ գէր. ֆբահա պօյբահ վ նբեհաչ:

Ragoter, ահօթէ, ն. քրթմնջել. ֆնբեբահանէ. ուահ-բահանէ:

Ragoût, ահու, ար. Համեմութ. ամրանք. Համադամք. կամակ. 2. ախորժանք. Հաճոյութիւն. նէքրոյնէ նահ. նէքահ ալբէը նեռ. ֆբէ. 2. նէռահ ֆբէ՛ռ. ֆբէ՛ռ

Radoterie, ـــաբօդ-ըմ-է ; ներ. գանդաչանք. գառանցաւելիւն. բանդագուշանք. ասյբէլամ. հեքեաններ :

Radoteur, euse, ـــաբօդ-իչ-օմ, է-օղ, ար. եւ ներ. ագահաւոտ. գառանցկոտ. բարբանջօղ. պռնաւոտ. ճոխ-ոտ. խանդոտ :

Radoub, ـــաբա-ս, ար. նորոգութիւն նաւու. ներ ինչ-ի նորոգելի :

Radouber, ـــաբա-ել, ն. նորոգել զնաւ. ներ ինչ-ի նորոգելի ելիլ + :

Se —, յ. վերաւին չահիլ գիշաւան. պատապարել. զբաղըն էջեւորմէ. ներ ինչ ելլէ + :

Radoucir, ـــաբա-ել, ն. քաղցրացուցանել. ամոքել. ցածուցանել. խաղաղըցուցանել. հանդարտեցնել. հեշտացուցանել. խոնարհեցուցանել :

Radoucissement, ـــաբա-ել-ումն, ար. քաղցրութիւն. ամոքանք. ցածութիւն. խաղաղութիւն. հեշտացում. խոնարհութիւն. խոնարհանք. խոնարհեցուցանել :

Rafale, ـــֆալ, ներ. հողմ մղիչ, վանիչ. ասվրընդը. խըշրը բեր-գիներ :

Raffe, տ. Rafle.

Raffermir, ـــֆեր-ել, ն. հաստատել ապահովել. ամրս գործել. 2. յաւակա-հատս առնել. ներ-ըմբ ջուվիլ-ի ջուվիլիլ + . ջեր-ելիլ + . 3. ներ ինչ-ի ջուվիլ + :

Raffermissement, ـــֆեր-ել-ումն, ար. ապահովութիւն. ներ-ըմբ ջուվելիլ. խոնարհութիւն :

Raffinage, ـــֆինաժ, ար. զտուածն. պարզելն. մաքրելն. ինճիլիմն. ասֆիլիմն. ներ-ել-ումն :

Raffinement, ـــֆինըմէն, ար. անօգտութիւն. անհնարին նրբութիւն. զոյներ ինճիլիլ + :

Raffiner, ـــֆին, ն. պարզել. մաքրել. զտել. 2. նրբել. անօգտացուցանել. ներ-ել-ումն + . ասֆիլիմն + . ջել ելիմն + . 2. ինճիլիմն + :
— , ն. մանր կրկնել. նուրբ քննութիւնս առնել. կասկածել գործել. ինճիլ ար-բաշըրմէ. զբաղիլ վարմէ. ներ-ել-ումն + :

Raffinerie, ـــֆինըր-ի, ներ. զտարան. արուեստանոց զտելոյ եւ պարզելոյ զշաքար. շիրեր ներ-ֆիլիքանէ :

Raffineur, ـــֆին-օղ, ար. զտիչ. պարզիչ. ներ-ել-իչ-ի. ասֆիլիքիճի. ջել :

Raffoler, ـــֆօլ, ն. մոլնալ, յիմանալ սիրով. զբաղ-ել, հարիւր օրմէ. ջեր + ելիմն + :

Raffolir, ـــֆօլ-ի, ն. յիմանալ. շըմարըրմէ :

Rafle, ـــֆլը, ներ. շրջաւանդ. ազիզ առանց խաղոյ. 2. գայգ (հնգեակ). 3. ցանց ինչ ձկնորսաց. ներ-ել-ոլ ասլէր. 2. ընֆլ. 3. պէր ներզ պոլըէ՛ը պըլը :
Faire —, գաղձնալն ինչ ի բաց տանել. գաղձնալն ինչ գաղանալ. հեր շէյն ջել-ըմբ-մէ, շըմէ :

Rafler, ـــֆլ, ն. յափըշտակել, կողոպտել արագ գաղձնալն. հեր շէյն ներ-ըզ ներ-ել-իչ-ի :

Rafraîchir, ـــֆրա-շէ-ի, ն. զովացուցանել. 2. նորոգել. 3. հաստատել. հանգուցանել. զօրացուցանել. 4. ծայրաքաղ առնել. կըտրել զերդնգունս, զծայրս. ասրբինչելիմն + . 2. մերթ-մէն ելիմն + . ներ-ել-ումն + . 3. ջել-ելիմն + . ֆիրահլանիմէ. ջել-վելի վերմէ + . ն. ներ-ել-ըմբը, ասճլըմբը ելել + :
— , ն. զովանալ. ցրտանալ. 2. հանգչիլ. կազդուրիլ. ասրբինչելիմն + . ասա-մէ. 3. բռահլանիմէ. ջել-վելի ալմէ :

ժողովել զօրսայ. արտոյ. —ատէր զեվշէրէն. (ներքոյ-ին) գոլանոն:

Raconter, —ափօյդէ, ն. պատմել. նոփշ կինէ:

Raconteur, euse, —ափօյդէօ—, կօշ, ար. եւ էփ. պատմիչ. նոփշ կոփնէ:

Racornir, —ափօ—նէ—, ն. կարկամեցուցանել. 2. կարծրացուցանել, իբրեւ զկաշի պարծել. գըփըվրափ կինէ. գըվըրմափ. 3. էէ+կինէ. նոպըրկումափ:

Se —, յ. կարծրանալ. կաշանալ. էէ+կինէ. ճըչինէ փօնէ:

Racornissement, —ափօ—նէ—ըմն, ար. կարծրանալն. կաշանալն. էէ+կինէ. ճըչինէ փօնէ:

Racquitter, —ափէդէ, ն. **Se —**, յ. } վերստին շահել զկորուսանն. զոբարընը նըփօրմափ:

Rade, —ար, նփ. նաւահանգիստ. հանգրուան նաւոյ. նաւակայք. նէնոն. կէտ նոխտաղը:

Radeau, —արօ, ար. լաստ:

Rader, —արէ, ն. մաւծանել ի նաւակայս. 2. քերել զգերազանց մասն ի պրուանէ. նէնոնա աւփոփ. 3. էէնէն նոլան հիւսէփնէ ընյըրզ նըփօրմափ:

Radeur, —արէօ—, ար. ի քաց քերիչ հիւսիսազուն մասնին (ցորենոյ). չափիչ (աղի). էէփ նէ (պօ—ղոյ, նօ—զ) նօնէնէ:

Radial, ale, —ափօալ, ած. (նեարդ) ներքազոյն ասկեր քազկի. պէնէյին ինճէ էէհյէնէ փայէր:

Radiant, ante, —ափօղ, ողդ, ած. ճառագայթաւոր. լուսէ աղոն:

Radiation, —ափօափօղ, նփ. ընջուաճ. ընջօղ գիծ. 2. ճառագայթաւորութիւն. պօչոփ. նըրմօ. 2. նէօնէ աղոփ:

Radical, ale, —ափիքօալ, ած. արմատական. 2. գլխաւոր. հնդրքին. էէօէ հոխտաօ. աղնէ. 2. պօշ. աղըն:

Radicalement, —ափիքալըմղ, հ. յարմատոյ. իբրեւ. խակզբանէ. էէօփէն. աղընփոն:

Radicant, ante, —ափիքղ, ողդ, ած. արմատաբաձակ. ատրածատակ. էէօփ աղոն:

Radication, —ափիքափօղ, նփ. արմատանալն. էէօփնէնէ:

Radicule, —ափիքիւլ, նփ. արմատ փոքրիկ. բողբոջ արմատոյ. էէօփճիւփ. էէօփ աղոզը:

Radié, ée, —ափէ, ած. ճառագայթաւոր. ճառագայթաձեւ. նրիւֆը նէօնէնէ:

Radier, —ափէ, ար. փայտեայ վանդակ. փրէէնէրփէն նօֆըմըզ. չէօնէփոր. փըրնէփոյն:

Radiomètre, —ափօմէդրօ—ը, ար. ճառագայթաչափ գործի. փղոնի նրրնիֆ:

Radis, —ափէ, ար. բազկ. նօրփ:

Radius, —ափիւս, ար. ներքազոյն ասկր բազկի. պէնէյին ինճէրէփ էէհյէ:

Radoire, —ափուար, նփ. սափոտակ զգերազուն մասն աղի ի քաց քերելոյ. նօ—զօն նոզընը հիւսէփնէ ընյըրզ նըփնրնէ նօնէնէ:

Radotage, —ափօդաժ, ար. քարբանչք. քանդագուշանք. պէհօ—փէ աէօզ. նօնզօփընէ:

Radoter, —ափօդէ, ն. զառանցել. դանդաչել. քանդագուշել. աոյընէզմօփ. պէհօ—փէ աէօյէնէփէ:

անցաւորաց · ասիաթոան կ-ւին երթեւեքերէ ասլան ֆահիլէ։

Race, բաս, էթ · ազգ · ցեղ · առհմ · 2 · սեր · ազգ · ծոհ · ասլ · պէտքէ-ն-ել · 2 · ասլ · ճիւս ։

Chasser de —, նմանել բարուց ծնողացն · ախլաբրնեն խոախրնեա պէնդէմէ ։

Rachalander, բաւլանէթ, ն · վերսաին հայթայթել գնողա · ինէտրար գնալիերէ էէչցա կրմէ ։

Rachat, բաւլ, ար · այսբէն յետս գնելն · 2 · ազատութիւն · փրկութիւն · փրկանք · կերէ ասիըն ալմա · 3 · ֆասրնարա · պէչերինի վերջպ նալ կերիերմէ ։

Rachetable, բաւէջթաւլը, ած · վերսաին գնելի · զոր մարթ է այսբէն յետս գնել · ինէտրար ասիըն ալընար · կերէ ալընաւիլիերէր ։

Racheter, բաւէջթէ, ն · միւսանգամ գնել · 2 · այսբէն յետս գնել · 3 · ազատել · փրկել · 4 · հատուցանել · մուսաղացանել · 5 · ուղղել · յարդարել · ինէտրար ասիըն ալմէ · 2 · պէհասընը վերջպ կերէ ալմէ · 3 · ֆասրնարածի · պէտքէնինի վերջպ նալաս կրմէ · 4 · էօրթմէ · ասնաֆնաթարմէ · 5 · պէտքմէ · էօրնմէ ։

Rachidien, enne, բաւլիտիէն, նն, ած · (ջիղ) ողնայարի · ողնական · օնուրղայա պայչէ ։

Rachitique, բաւլիդիթ, ած · կարկամաձալ ողամբ · 2 · կարկամութեան ողին · 3 · վախտ, ազազուն (յորեան) · պէտպ ասրըասնա · 2 · պէտպ ասրզասնալընասնա պայչէ · 3 · վերէթ նախօտ չկի ֆալըզ (պատղաց ֆէտանը) ։

Rachitis, բաւլիդիս, ար · կարկամութիւն ողնայարի եւ այլոց ոսկերաց · պէտպ ասրզասնալընա ։

Rachitisme, բաւլիդիզմ, ար · վտասութիւն (յարենոյ) · (պատղաց ֆէտանըզըն) վերէթ, էէճ ֆալմալը · 2 · տ · Rachitis.

Racinage, բասինաժ, ար · ներկի ընգազալը · ճիվիզ պալճընան էզբասրըլմըշ պայս ։

Racinal, բասինալ, ար · գլխաւոր գերան չինուածոց · պալ պէրէթ · խոպան ։

Racine, բասին, էթ · արմատ · արմն · տակ · 2 · սկիզբն · պատճառ · էեօթ · 2 · պալ · պէրկեպ ։

Pousser des racines, արմատս արձակել · արմնել · էեօթլէնմէթ · էեօթ պալմէ ։

Rack, բաք, ար · որգօղի · 2 · չաքարօղի · էէրինէ րաքըր · 2 · կերէթեր րաքըր ։

Racler, բաքլէ, ն · քերել · հարթել · քերծալ · մաքրել · 2 · ի բաց քերել զգեզուն մատն քոռի · ֆալըմէ · պէտալէնմէթ · ինէփալնմէթ · 2 · էլկինին նայան հիւռնէնին պալըրմաք ։

Racleur, բաքլէօռ, ար · յոռի քնարահար · ֆինա էեմանէրլ ։

Racloir, բաքլըասը, ար · քերիչ գործի · բինաե ։

Racloire, բաքլըասը, էթ · սախատակ՝ որով զգեզուն մատն ի քոռէ անտի ի բաց քերեն · էելկեն նայանը պալըրմաք ալերն ։

Raclure, բաքլէսը, էթ · սարդեղ · քերուած · ֆալըզնը · նայալ ։

Racolage, բաքօլաժ, ար · ժողովելն զօրս կամ կուսակից · ասէպէր, նաբառֆլէր պէվէլմէ ։

Racoler, բաքօլէ, ն · պէնուարեցուցանել զոր կամօք կամ նենգութեամբ · 2 · յանկուցանել · չահել · գտաներ · պէրլինէն խոխէրէլէլմէ խոչօթ հիլմէ նէմ ասէպէր խոչըրմաք · 2 · ֆալանմաք · պալճմէ ։

Racoleur, բաքօլէօռ, ար ·

աակաւ. ազատուն. կարկաՀիաւ. խեղ. խեղամիտութ. ֆըսում. ընչիլիչ. ոչ-ընչ-Հոգ. սափոն. էյրի ոչ-յրի։

Rabougrir, —ոպ-ուխ-իր, ն. սանկ. չամկ. կարկաՀիլ. միաւ ազատուն. փիճ ֆոլմոֆ. իլէրի ինլմոֆ. ոչնոֆ. ընչիչ ֆոլմոֆ։

Rabouillère, —ոպ-յնիր-, իֆ. տրչ, սոր ճապատրաց. ոպոն Հովլոնը իոլոպը, ֆօվ-պս։

Raboutir, —ոպ-ութ-իր, ն. ապաշամկեցուցանել, յարդաբկ ծայր ի ծայր. փիՀոտը փիՀոտըն ինլիչոֆ։

Rabrouer, —ոպ-ու-ե, ն. սիրժել. սասուկ. ֆօվմոֆ. բիպտ, ընէիըլ կինե։

Racaille, —ոփայլ, իֆ. խաժամուժ ամբոխ. խուժան. 2. դուզնաքրտայ եւ չնչին իրք. յաուի ընտրուկք. փիչ ոյայըը իուլ. 2. այըն օյո—ն ընչ. պայըը ընչյնիչ։

Raccommodage, —ոփօմոփ, ոբ. յարմարուածն. կարկատուածն. նորոգուածն. ոչիրիմիլն. ինինիչոֆ։

Raccommodement, —ոփօմօփըմոՀ, ոբ. Հաշտաւորութիւն. խաղաղութիւն. պոյըըլ—ուՏ։

Raccommoder, —ոփօմոփ, ն. նորոգել. միաւանգամ յարդարել. կարկատել. ուզել. լաւացուցանել. 2. Հաշտեցուցանել. ինինիչոֆ. ոչիրիմիլն ինլմոֆ. փիՀոչիմոֆ. էյիչինլմոֆ. 3. պոյըըլիըրմոֆ։

Raccommodeur, euse, —ոփօմօփօ—, էօզ, ոբ. եւ իֆ. նորոգիչ. կարկատիչ. յարդարիչ. ընտիր, ոչիրիմիլն էպչճի. փիՀոչիպչճի։

Raccord, —ոփօ—, } ոբ.
Raccordement, —ոփօ—պըմոՀ, } Հարթութիւն. Հաւասարութիւն. միաբանութիւն. փիՀոչիչոֆ. պիրաոկիրչիոֆ. ընիՀվէյե. պիրչիչիլիրմոֆ. իլիլիչֆոֆ։

Raccorder, —ոփօ—փ, ն. միաբանել. Հաւասարել. պիրաոկիր, ոչիրաոկիլ ինլմոֆ. պիրչիչիլիրմոֆ։

Raccourcir, —ոփու—ոչ—իր, ն. Համառօտել. կարճել. ամիսոփել. 2. նուազցուցանել. ֆըսումլմոֆ. 3. խոչիլմոֆ։

—, չ. կարճել. ֆըսումլմոֆ։

Se —, յ. կարճել. 2. կըծկել. կըծել. ֆըսումլմոֆ. 2. չիօֆոֆ. չիօվիլմոֆ։

En raccourci, կարճառօտութ. ՀոՀիոսոփըն։

Raccourcissement, —ոփու—ոչ—իսըմոՀ, ոբ. կարճութիւն. կարճաւհիլիւն. ֆըսումլմո. ֆըսումլըֆ։

Raccoutrement, —ոփու—պ—ըմոՀ, ոբ. նորոգութիւն. կարկատուածն. ինոփը. ոչիրիմիլն. ինինիչոֆ։

Raccoutrer, —ոփու—պ—ե, ն. նորոգել. խրատակարկատուածն. ինինիչոֆ. ոչիրիմիլն ինլմոֆ։

Raccoutumer (se), —ը —ոփու—պիՀ, յ. միաւանգամ ընդելանալ. այսբէն սովորել. ինիֆրոբ ուլըլմոֆ։

Raccroc, —ոփո, ոբ. յայիող պատահար (ի խաղս). (օյո—ոպո) էյի փիչի—. պոխիլը ոլիըմ։

Raccrocher, —ոփո—օչ, ն. միաւանգամ կախել. 2. բանի հրապուրել. ճախոտանձել զարս յանուանակութիւն. ինիֆրոբ ասմոֆ. 2. (ինչի էրիֆիչիրի) ճիպիչն այորինմայո չ—ուլըլմոֆ։

Se —, յ. միրաոխն մուանալ. միաւանգամ ձեռն արկանել. 2. բուռն Հարկանել. 3. կանգնել. պատապարկել. ինիֆրոբ կիրմոֆ, եւ —ըմոֆ. 2. ֆովըմոֆ. 3. ի—ոխ ինլիֆոֆ. չոբոըըը չըճոբմոֆ։

Raccrocheuse, —ոփո—չիօզ, իֆ. բոզ Հետապնդա

զգինն. ուժգնել. ալաղա կո-
պէրմէտ. ալլահմոփ. 2. ակ-
հաուընը կնոպէրմէտ. գըյմէ-
կինին կոսիլմէտ:

Rabat, ռաթ, ած. վտա-
պատաւ կամ գրատպան կղե-
բիկոսաց. 2. կուտնէն զերբէս
ի մի վայր. տէնէլէբէն պէր-
նէկ պօղաղ պաղըսը. 2. ամ հայ-
վանլարընը ակռիւ պէր նէրէկ
ընօք կիմէ:

Rabatage, ռաթաժ, ած. կշիռ. անօթ-
ոյն. փարա:

Rabat-joie, ռաթ-ժուա, ած. բարձիչ ուրախութեան. խռովարար. 2. բարձումն ուրախութեան. տէյֆ, շէն-
լէտ պօղռաճա. 2. շէնլէտ պօղռալմա. շէնլէյէ պօղմա:

Rabattre, ռաթաթր, ն. իջուցանել. խոնարհեցու-
ցանել. ցածուցանել. 2. ուժգնել. նուազեցուցանել զգինն. 3. խռովել. զգուշա-
նալ. ի բաց դարձուցանել. ն. հարթել. տափարակ դար-
ձել. 5. ի մի վայր կուտել (զերբէս). կոպէրմէտ. ալլահ-
մոփ. 2. պէհաուընը ալաղա ալ-
մոփ. կոսիլմէտ. 3. ափընա-
մոփ. պէր ընարաֆա կիմէտ. 4. փէշէլմէտ. փէմփէշ, խռո-
ված կիմէտ. 5. (ամ հայվանլար-
ընը) պէր կէրէ ընօք կիմէտ:
— , ն. խոտորել. դառնալ. ափմոփ. փէօնմէտ:

Rabbaniste, ռ. Rabbiniste.

Rabbin, ռաբին, ած. աստղի. վարդապետ Հրէից. խոխոմ:

Rabbinage, ռաբինաժ, ած. ուսումն մատենից ուրաբ-
բիաց. խոխոմ էլլեռպլաբընընը կըլի:

Rabbinique, ռաբինիք, ած. ուրաբբիական. խոխոմի:

Rabbinisme, ռաբինիզմ, ած. վարդապետութիւն ուրաբ-
բիաց. խոխոմլար հոգիսի, ընէնէլիֆի:

Rabbiniste, ռաբինիսթ, ած. աշակերտ ուսուցչաց. խո-
խոմլար ինալիպի:

Rabdologie, ռապտոլօժի, նգ. ցպահաշիւ. ինձիք կըպռո-
լար ըստ օրէն հիւսալ:

Rabdomance, **Rabdomancie**, նէ. ցպա-
ռապտօմանի, հմայու-
թիւն. ինձիք կը-
պռօմանիւ, ձեռ կը-
պռօֆլար ըստ օրէն ֆալճըլըգի:

Rabêtir, ռաբէթիր, ն. սպառ գործել. շալէըն կիմէ:
— , կ. սպառ, անմիտ լինել. շալէըն, հմար օչմաք. հայ-
վանա փէօնմէ:

Rabiole, ռ. Rave.

Râble, ռաբլը, ած. մէջք, մէտան (նապատատակի, ճապա-
րի). 2. երկաթի ձող կորա-
կտուց. (հովլոն, ոտա հով-
լոնը) պէրլէ. 3. ռաճա կեն-
ինէրլէ փէմիէ գօլ:

Râblu, ue, ռաբլը, ած. մեծ. միմնոր. ուրքօլը:

Rabonnir, ռաբոնիր, ն. աշնուացուցանել. լաւացու-
ցանել. էյիլէմէտ:
— , կ. լաւանալ. էյիլէնմէ:

Rabot, ռաբո, ած. քերիչ. 2. կարածայր ձող ի խառ-
նել գկիր. 3. ատլաքար. բէն-
պէ. 2. փէրէճ գործըլընըճաք
կէնկէրլէ ըստըբէ. 3. փէօլէ-
մէ ընալը:

Raboter, ռաբոթէ, ն. քե-
րել. հարթել քերչաւ. յըղ-
կել. 2. ուղղել. յարգա-
րել. բէնպէլէմէտ. 2. փէ-
ղէմէտ. ընէմիղլէմէտ. փէր-
պառէն վէրմէտ:

Raboteur, ռաբոթօռ, ած. քերիչ. յղկիչ (արուեստա-
ւոր). ռէլէճի. բէնպէլէյիճի:

Raboteux, euse, ռաբոթօ, էօզ, ած. վարակեալ ատամ-
բք. 2. դէրքուռկ. անհարթ. պռո-
պռոֆլը. 2. էյրէ պէ-յրէ. էոմրը էռ-մրռ. ֆռպռ:

Rabougri, ie, ռաբու-կրի, ած. կարճատրճմ. կարճ հա-

Quittement, ք՚իթ՚ըմն, ած. ազատ. առանց պարտուց. ամօթ. պօրճոտ։

Quitter, ք՚իթել, ն. թո-ղուլ. լքանել. ձեռնել. 2. հանել (զհանդերձն). ի բաց դնել. հրաժարիլ. 3. ազատել զոք ի պարտուց. չնորհել զպարտս. պրոծմոտ. ներմոտ. 4. (բռնոցը) ընծուրմոտ. ոչնչ ներօքս ք՚օմոտ. վող ներկիթ. 8. (բռնոցը) ընծուրմոտ. ոչնչ ներօքս ք՚օմոտ. վող ներկիթ. 8. պօրճոտանի խնչաս ներմոտ. ամօթ ներմոտ։

Quitus, ք՚ի-թ՚իթս, ած. բա-վականութիւն հաշուի. ի-բաւախոհութիւն. հիմակը ք՚ոք՚օմ. թօթիկ։

Qui va là? ք՚ի վա կա, ո՞վ է գայ. թ՚ո՞մ պիր։

Qui vive? ք՚ի վիվ, ո՞վ է գա. թ՚ո՞մ օ։

—, ած. **Être sur le —**, սկը. արթուն կալ. լինել ի զգուշութիւն. 8. հոգալ եւ կասկածել. ա-յսոցը ք՚ոբմոտ. ֆի-թիր ք՚օմոտ. ոոք՚ընմոտ. 8. ք՚այը, ֆի-ֆի-ոք ներմոտ։

Quoailler, ք՚ի-օայ-ի-ր, ն. ոռոռանել (ձիոյ) զապին. (ոխ) պէր պի-նէյ ք՚ոայրո-ղո-նոռ ոռլմոտ։

Quoi, ք՚ոռ, պէր. որ. որք. զի՞նչ. ո՞ր. 8. զինչ եւ. թ՚ի. նէ. նէ՞. 2. նէ թ՚ի։

Avoir de —, ունել արծաթ-բաղում. լինել ի դիւրի. ըօք ոք՚նէոի օլմոտ. հո-ղո-րքոռ պո-լոռնմոտ։

Comme —, զի՞արդ. ո՞րպէս. նո՞ր-ոբնէ։

—, ած. զի՞արդ. զի՞նչ. նո՞-ոբնէ. նէ՞։

Quoique, ք՚ոռ-ոք՚ը, նէ. թ՚ի-ոյէռ եւ. ֆոբդռ. իոնէ պէ։

Quolibet, ք՚օլ-իոկ, ած. անարգ խնդկասուակութիւն. անուն բանք խաղալ. ոլնոք վէ ֆէնռ լոռ-իֆնէ. ոէֆհո-ո՞-ոռ-ղ ջոք՚ռ ոէօղնէր։

Quote, ք՚օթ, ած. — part, անցնիւր, անպհակատ բա-ժին. հանդամանակ. թ՚ռնոք՚ ներ-ոէոնէ. ք՚այ. հէրք՚ֆռնէ։

Quotidien, enne, ք՚օթ-ի-ք՚իէն, իռն, ած. հանապատօր-բնակ. հանապատարդար. հէր ներ-նէոնէոթ։

Quotient, ք՚օ-ն՚ռնէ, ած. քանդրարդ. թ՚իւ յառաջ ե-կեալ ի բաժանմանէ. ներք-ոէմ հէոռնէոթ։

Quotité, ք՚օթ-ի-թ՚է, նէ. բա-ժին. հանդամանակ. 8. որչա-փուրթիւն. բռվանդակու-թիւն. թռնի-ի-նէ հէոռնէ. ք՚այ. 8. ընք՚ռնէր. ծէռլոռ։

R.

Rabâchage, —ռռլ-նէ, ած. ռռռռռռռռռ կրկնուրթիւն. կրկնաբանուրթիւն. բար-բանջ. պէր պի-ղէյ ներ-բռրլոմ. ներ-ղռնէոթ։

Rabâcher, —ռռլ-ղէ, ն. վայրապար կրկնել եւ երկ-կնել. շաղփաղփել. պէր պէ-պէյնէ ներբռր ոէօյղէոթ. ներ-ղռնէոթ։

Rabâcherie, ն՚ի. տ. **Ra-bâchage.**

Rabâcheur, euse, —ռռլ-ղէօ—, ն՚օղ, ած. եւ ն՚ի. կրկնա-բան. շաղփաղփ. պէր պէ-պէյնէ ղօք պէֆռ ներբռրլոյռ. ներ-ղռնէ։

Rabais, —ռռն՚է, ած. պակա-ռուրմ, նուազուրթիւն գնոյ. պէհռ ն՚ռռի-ղէյնէ. պէհռյը ռռ-պէրմէ։

Rabaissement, —ռռն՚է-ը-մռն, ած. նուազուրթիւն գնոյ դահեկանաց. ոէի-ի պէհռ-ռըռըն ռռնէոթ։

Rabaisser, —ռռն՚է-ղէ, ն. ի վայր իջուցանել. ցածուց-նել. 2. նուազեցուցանել

ուչխէրտ ալիր նէվ խոչտ. 2. ալէլ ինչլէ էհմեն. 3. էհուէին խօտուրիւտ. 4. խըլմ. ինչրուլէտ. ինիմիղլէտ. նոփըլըճէ. 5. ալիր ընէտպէն ալէլ օյուն էհուղըտը. 6. մոնրուփճընըն ալէլինճէ հարչէխինէ:

—, ած. հինգօրիայ (տեղդ). ալէլ ձիուն ալիր նուռնուն:

Quintefeuille, գէնթըֆէօյ, ին. հինգտերեւան. սիւրախոտ. տաննկ ինչ. ալէլ ֆոթմաճ:

Quintessence, գէնթէսանս, ին. եմպերական գոյացութիւն. եմպեր. 2. նաւրը, խորին, դլխաւոր, ապնուաղդն մասն. ուզկդ. 3. ոգի. նաւրը եւ անօսր հիւմ իրէր. 4. օգուտ. չահ. պո՛նի խոմունէկըն. ճէվհո՛րէ խօէր. 2. ինճէ, պէրչին, ալ հիւսուխ. ալխաը. խիւլսուխ. 3. բուհ. 4. փէաբ. ֆաչէպ:

Quintessencier, գէնթէսանիէ, ն. սպորկէլ. նրբակէլ. անօսրացուցանել. ինճէկլիմէ. պէրչինէ վըրմաճ:

Quintetto, գի-էնթէթթօ, ած. հինգմասնեայն երաժըշտուխիւն. ալէլ ֆոսըԼԼԸ մա-ուչէ:

Quinteux, euse, գէնթէօ, էօզ, ած. վէս. խեռ. ցասկոտ. խիստ. նիհիչ. նոփըտ. նէրտ:

Quintidi, գի-էնթիտի, ած. հինգերորդ օր տասնեկի կամ տասնօրեայ շաբաթուն. Ֆրանսըզըլսրըն օն կիւնլէտ հոֆինսընըն ալէլինճէ կի-նի-:

Quintil, ile, գի-էնթիլ, ած. (տեսիլ գնայուն տատղաց) հեռի է միմեանց 72 աստիճանօք. 72 պէրճէճէ ալիր ալինօպէն էրըտճ:

Quintin, գէնթէն, ած. կուինտինիանոս կայս. ալիր նէվալէզչ:

Quintuple, գի-էնթի-ըլը, ած. հնգկին. հինգապատիկ. ալէլ ֆոն:

Quintupler, գի-էնթի-ըլէ, ն. հնգապատիկ գործել. ալէլ ֆուն էրինչէտ:

Quinzain, գէնզէն, ած. որ ունի մէջիւս հնգետասան. ինօչ օյուռնուռնօտ օն ալէլ ատյըտը օլան:

Quinzaine, գէնզէն, ին. հնգետասան մի. 2. հնգետասանօրեայ ժամանակ. հինգետասան օր. օն ալէլ ինուռնչ. 2. օն ալէլ կի-ռն:

Quinze, գէնզ, ած. հնգետասան. 2. հնգետասաներորդ. օն ալէլ. 2. օն ալէլինճէ:

Quinzième, գէնզիէմ, ած. հնգետասաներորդ. օն ալէլինճէ:

—, ած. հնգետասաներորդ օր. 2. հնգետասաներորդ մասն. օն ալէլինճէ կի-ռն. 2. օն ալէլինճէ հիւռնչ:

Quinzièmement, գէնզիէմման, ած. հնգետասաներորդ. հնգետասաներորդ անգամ. օն ալէլինճէ:

Quipos, գիփօս, ած. յատ. հանգուցաւոր լար փոխանակ նշանագրի (առ պերուբիացիս). ենալը ինչրինչ էուխօտ պիտր իչին տի-յի-մլի- ալինճմ:

Quiproquo, գիփրօգօ, ած. վրիպանք. առնուչն այլ ընդ այլոյ. շիսճառութիւն. էուն լըԼ. էուն լըլ զանն կիմչ, ալմ:

Quittance, գիթթոն, ին. ընկալագիր. մուրհակ պարտուց հատուցման. խոչտ տէուլըտը:

Quittancer, գիթթոնէ, ն. տալ ընկալագիր. ձեռնադրել իմէ ընկալոյ. խոտ էուխօտ գոպուլ օլուռմուրնուն ալմ գօմաճ:

Quitte, գիթ, ած. ազատուած, լուծեալ ի պարտուց. ազատեալ. արձակեալ. պօրճուռնտան խելտա օլմուլ. մուռտ. պլտտ օլմուչ:

Être —, երախտահատոյց լինել. ալէտիլէն կայնէտ կիմչէտ:

— à —, հատ. առ. իրուսուխ. ալէ. ալիչ. հաֆլուչ:

Quinaud, aude, ֆլինօ, օա, ած. ամօֆամպամեամ. ակնկարծաբ. ահռնմըլ. ֆիւլիսէ ֆիւլիւլ։

Quincaille, ֆէնկայլ, էդ. մանր անօթք կամ կազմածք երկաֆիք եւ պղնձիք. 2. գամ հեկան պղնձի. լսէը պլլսէ մաֆսալեսէ նսէը. 3. պսէըր ֆէլիւ։

Quincaillerie, ֆէնկայլիը, էդ. վաճառք մանր երկաֆեղինաց. լսէը պլլսէ մաֆսալեսէ մալ։

Quincaillier, ֆէնկայլիէ, ար. վաճառական մանր երկաֆեղինաց եւ պղնձիանօֆաց. լսէը պլլսէ լիբլիւ։

Quinconce, ֆէնկօ, ար. երեքանկիւնի կարգ, տողան անկոց. ի՝ւ ֆիւլիւ պիւլֆնօբ ֆէնանլար պբրաբ։

Quindécagone, ֆէնտեկաֆօն, ար. հնգեւտասանանկիւն. օն պէլ հիւֆիմարլսրբն պէրէ։

Quine, ֆէն, ար. կրկին հընգեակ. զոյգ հնգեակ. 2. հինգ ֆիւ միասաղդն (ի միճակահանութեան). ֆիւ պէլ. 3. (ֆէնէօֆ) պէրոբն լբֆան պէլ նահֆօ։

Quinine, ֆինին, էդ. մուզ անդաբոյժ կեղեւ. ֆբնաֆբնա խիւլաֆ։

Quinola, ֆինօլ, ար. պասանեակ արսի (ի խաղալ ինչ քարտիսի). պէր նէվ ֆիւլբր օյահնագա ֆնաֆա պաճալբ։

Quinquagénaire, ֆէնկիֆնաֆէնէր, ած. յհանամեան. նէլիւ նալբնօ։

Quinquagésime, ֆէնկիֆնաֆէնի, էդ. յհաներորդ բուն բարեկենդան. կի ֆէնֆի։

Quinque, ֆէնկիֆէ, ար. հինգմանեակ երաժշտութիւն. պէլ ֆաբլլբ հաւիֆի։

Quinquennal, ale, ֆէնկիֆէնէնալ, ած. հինգամեայ. հինգամեան. պէլ նէլլբէ։

Quinquennium, ֆէնկիֆէնէնիօմ, ար. հինգամեայ ժամանակ(ուսմանց). պէլ նէլ։

Quinquenove, ֆէնկէնօվ, էֆ. խաղ ինչ. պէր նարբզ օյահ։

Quinquerce, ֆէնկիֆէրս, ար. հնգամարաք. հնգամարաուսմեան. պէլ կիպէլ օյահաա։

Quinquérème, ֆէնկիֆէմ, էդ. հինգմարեական գալամաւ. պէլ նէֆիբ նէսիֆի։

Quinquet, ֆէնկէֆ, ար. կռիճ կէտեան կանմեղ. պէր նէվ ֆահաֆլ։

Quinquina, ֆէնկիֆինա, ար. կեղեւ պերուբիական. ահեն դաբոյժ կեղեւ. 2. ահնգաբոյժ ծառ. էբնահբնա. 3. էբնահբնա պաճալբ։

Quint, ֆէն, ար. հինգերորդ մասն (ընչից). 2. հինգերորդ. պէլնեն հիւոբ. 3. պէլնէ պէր։

—, ած. հինգերորդ. պէլնեն։

Quintaine, ֆէնկէն, էդ. ցից ի նպատակ նետից. օֆ նիլանիհօբ օլան ֆալբէ։

Quintal, ֆէնկալ, ար. (յմ). Quintaux). կենդինար. պէր ֆանկար։

Quintan, ֆէնկան, ար. մարգ փայտակաց. օֆահնան ասար։

Quintane, ֆէնկան, ած. հինգօրեայ(տենդ). պէլ կիհնօբ պէր նահան (ազնա)։

Quinte, ֆէնկ, էդ. հինգերորդ նուագ ինչ յերաժշտութեան. 2. քնար հընգաղի. 3. հաղ աատակ. 4. ցնորք. այլանգակութիւն. ցասութիւն. խեռութիւն. 5. հինգ քարտէաբ ի միօյէ գունոյ. 6. հինգերորդ շարժուձեայ սուտքարամայարի. հնա-

դամուղ խաղալ. ֆուլյուսֆ. 2. խինֆ. ֆէլ. 3. սաֆ. 4. սաֆ. սահ. 5. օբոռնանան սան, որա ֆօլա. սան սբբա. 6. սլայ. խնդիրներն կիրենկիբ. 7. պէնկէյ ինալը. 8. պէր այ ֆըլը. 9. պէնկիրտ ՚ըբըկը:

A la —, գֆետ. գինի. կնաբինկեն. կնաբինկե:

— à —, կարգաւ. կէզ գինի միմանց. ՚ըբայլա. պէրէ պէր արտը ՚ըբա:

Faire —, կարգեալ կալ գինի միմանց. պէրէպէր ատրըբար պէկէնէկ գաւրմաֆ:

Queussi-queumi, ֆէօսֆ-ֆէօմ, ն. ամենեւին նոյն. նոյնպէս. ինգիպէս. ինգիպէս էօյլե. ծաւռ կիպէ:

Queuter, ֆէնէօրթ, ե. միով հարուածով մակաձի երկուս գունդս մղել. պէնէրտր օյռանանտա պէր պէրբինել ինէ ինէ կէնէկե պէրմէ:

Queux, ֆէօ, ա. խոհակեր. 2. յէսան. աֆը. 3. պէնկէյ ինալը:

Qui, ֆէ, դրէթ. որ. որք. 2. ո՞. ով. ոչք. 3. զո՞. ինչ. 4. 2. կ՞. 3. կ՞:

Quia, ֆէ-ֆա, Être à —, պատանձել. ափիրերան լինել. ապէրը ֆափանֆ. ֆէնֆաֆ ֆալմաֆ:

Mettre à —, կարկել, ըմբռանել զոր. պէրէկինի ինչ ըմ՞ երնէկ-ապէրը ֆափրմաֆ:

Quibus, ֆէ-ֆկօ, ա. Avoir du —, ընչաւէտ, մեծատուն լինել. չէնկէն, ինչ էկինէկի օլմաֆ:

Quiconque, ֆէկէօկֆ, դրէթ. ո որ եւ. որ միանգամ. կէմֆէկ:

Quidam, dane, ֆէֆա՞, ան, ա. եւ էկ. ոմն. ոք. այր ոմն. կին ոմն. ոմանք պէրէ պէրէկ. պէր ֆարը:

Quiddité, ֆէ-էկաէկբէ, էկ. գինչութիւն. էութիւն. նկ օլմաֆը. նէլէկ:

Quiescent, ente, ֆէ-էէ-ան՞, անք, ան. համր: անձայն (նշանագիր իբրայերգ.). ՚ենաֆէ, խէլէֆֆ-ապէրը (հարֆ):

Quiet, ète, ֆէ-էկ, էկ, ան. հանգարտ. խաղաղ. բահաֆ հաստբլը:

Quiétisme, ֆէ-էկէկէմ, ա. հանգստակամաց ապանդ. հաստբլիանաց գէնգիկ:

Quiétiste, ֆէ-էկէկէկ, ա. եւ էկ. հանգստակամ ապանդաւոր. հաստբլիան:

Quiétude, ֆէկէկ-ա, էկ. հանգարտութիւն. հանգիստ. խաղաղութիւն (հոգւոյ). բահաֆլըէ. հաստբլ:

Quignon, ֆէկինօ՞, ա. շէրթ, կտոր հացի. եֆֆէ ֆապլը:

Quillage, ֆէկլէ՞ֆ, ա. Droit de —, քամ ոշնափայտի կամ նաւու գաւաչին կենդոյ ի նաւահանգիստս Փաղդիա. ֆրանս. կինան լինանկերինի էւէ ուէֆ կէրէն կէֆինէն վերակէկ ակլկէ:

Quille, ֆէյլ, էկ. ոշնափայտ նաւու. 2. սիւնակ խաղալ. էրկիք. կէկ օնա-բլաբը. 3. բահաֆկլէ:

Quiller, ֆէյլէկ, ե. ընկենու զգեղական յընարել ի զառաչինն խաղալցկ. բահաֆկլէ օյռանանտա էկ օնա էկէն կէ-լէկ աֆմաֆ:

Quillette, ֆէյլէկէ, էկ. ուռ. աղբատյ ուռենւոյ. պէօյկ-ապլը. ֆալաբֆաբը:

Quillier, ֆէյլէկ, ա. յորկքկուսի վայր կամ քար սիւնակաց. 2. սիւնակք. բահաֆպլէ էկբէ, էնալը. 3. բահաֆպլէկլէ:

Quina, ֆինա, ֆ. Quinquina.

Quinaire, ֆինաէ, ան. Հնգեակ. Հնգապատիկ. պէկէ պէօլէնէկ-ը. պէկէ ֆաֆ:

—, ա. Հին ինչ դահեկան յերրորդ ատտիճանի մեծութեան, էնէկանկէ պէրկեկ պէօյկ-էկ-յէնէկ կուֆ ֆէկ-

տամբ փոքրիկ. տասամբ մանկան. փ–ւէ–ւէ՛ փէ. չ՚ճոթ փէլէ։

Quenouille, ֆէնո՚յ, ն. աղեկատ. *րոք. 2. վոլշ. մետաքս, նիւթ իւղ. նօրբէթ. 3. նօրբէթ ռեհնէի, ն֊էթ֊էյ։

— de lit, սիւնակ անկողնոյ. ֆարէօլ ռէ՚–ւէ՚–ինէթ֊ռէ փէրէ֊։

Quenouillée, ֆէնո՚յէ, ն. աղեկատ մը. նիւթի աղեկատի միջ֊պէր նօրբէթ֊էլէ֊ն֊էնախ։

Quérable, կէ֊ռաւլը, ած. (Հաս) ինքնին խնդրելի. անձամբ առնելի. պէչէրճի կիթիւ ալըճաճաք (էրթա)։

Quercitron, կէ֊ռ֊ճ֊ռո֊ն, ար. դեղին կեդրս ամերիկեան թեղօշի. Ամերիքա մէլե֊ինին տարբ ֆոռ֊ռէս֊ս։

Querelle, կէ՚֊ռէլ, ն֊է. վիճաւմն. պայքար. կռիւ. փ֊ւաթէլը. նիչա. գաղջա։

Quereller, կէ՚֊ռէլէ, ն. վիճել. բանակռիւ լինել. կռիւ. յանդիմանել. սաստել. գ֊ուաթէլէ, նիչա, գ֊ուաչ ներէ֊։ 2. պէրէ֊։ 3. պէրէ֊ն վէրէ֊։ նէքէտ կ֊ուէ֊։ պարտ֊ւաչ֊։ Se —, յ. բանակռիւ լինել ընդ միմեանս կռիւ տալ. պէրէ֊ն֊իւ֊ռ֊ւէր ներ պէրէյէ կ֊ուէ֊ներ֊։

Querelleur, euse, կէ՚֊ռէ֊լէօռ, ն֊օզ, ած. կռուարար. գ֊ուչաճը. նիչաճը։

Querimonie, կէ֊ռ֊ի֊մո՚֊նի֊է. աղերսագիր (ի խնդրել հրամանն հանելոյ թ֊ուղթ խրատական ընդդէմ ուրուք). պէր նէվ ա՚֊րէլ հա֊լ։

Quérir, կէ֊ռ֊իռ, ն. Aller —, գնալ ի խնդրել. պ֊ուչըղ կ֊ուէ֊ներ֊էյէ կիրէ֊։

Questeur, կի֊֊ռ֊ուէօռ, ար. գանձապետ, գանձաւոր (Հռոմայեցւոց). խազ կ֊ուէ֊ներ֊։

Question, կէ֊ռ֊ի֊օն, է֊ն. հարցուած. խնդիր. 2. տանջանք. խոչտանգանք. պ֊ուաչ֊։ հարի֊լէպ. կ֊ուէ֊ն֊ճ֊։ 2. կ֊ուէ֊ն֊ճ֊ն֊։ կ֊ուէ֊ն֊ներ֊։

Questionnaire, կէ֊ռ֊ի֊ո֊նէ֊ռ, ար. տանջիչ. գաշիճ. կ֊ուէ֊ն֊ճ֊, կ֊ուէ֊ն֊ներ վէրէ֊ն֊։

Questionner, euse, կէ֊ռ֊ի֊օ֊նէ, ն֊. հարցանել. խնդիր յօգնել. խնդրել (թ֊ախանձանօք. ա֊ռ֊ճաք. ա֊ռ֊ճ֊ուած պալ ա֊ռ֊ը֊ռ֊ինէ֊)։

Questionneur, euse, կէ֊ռ֊ի֊օ֊նէօռ, է֊օզ, ար. եւ է֊ն. խնդրող. հարցանող. հարցաստր. ա֊ռ֊ուճ֊։

Questure, կէ֊ռ֊է֊ռ֊, է֊ն. գանձապետութիւն. պատիւ, պաշտօն գանձապահի. 2. աենեակ, գաշլեճ գանձապահի. խ֊ուչ֊էն֊ռ֊ռ֊ըէ֊ն֊։ 2. խ֊ուչ֊էն֊ռ֊ռ֊ուէ֊ռ֊։

Quête, կէ՚֊ռ, է֊ն. խնդիր. յոգ եւ խնդիր. հետազոտութիւն. 2. մատռոյթ իւն, դրամաժողովութիւն (վանական գ֊ռ֊ատաց). ա֊ռ֊ճ֊։ ա֊ռ֊ը֊ռ֊ուէ֊։ ն֊է֊ճ֊ռ֊ռ֊ի֊ռ֊։ 2. (ֆ֊ռ֊է֊ռ֊ի֊ռ֊ էն֊իւն) պէրէ֊ն֊ռ֊, ա֊ռ֊իւ պ֊ուէ֊ն֊էր֊։

Quêter, կէ՚֊ռ֊է, ն. խնդրել. յոգել. հետազօտել. 2. խնդրել եւ ժողովել ողորմութիւն. ա֊ռ֊ճաք. ն֊իւն պ֊ուէ֊ն֊ը֊ռ֊ճ֊։ 2. ա֊ռ֊ա֊ք֊ա֊ռ պէրէ֊ն֊ռ֊ վ֊ռ պ֊ուէ֊ն֊էր֊։

Quêteur, euse, կէ՚֊ռ֊է֊օռ, է֊օզ, ար. եւ է֊ն. որ խնդրէ եւ ժողովէ ողորմութիւն վանի այլոց. դրամաժողով. պ֊ուչ֊ուէ֊ռ֊ իւն ա֊ռ֊ա֊ք֊ա֊ռ պ֊ուէ֊ն֊էյէն վ֊ռ ն֊օ֊է֊ռ֊յ֊ան։

Queue, կէօ, է֊ն. տառուն. ապի. ձեռ. դմակ (խաչին). 2. առորտ հանդերձիդ. քղանցք. 3. ոճ. ցօղուն. կոճուն (ծաղկանց, տերեւոց, պտղոց). բռնատեղ. 4. վախճան. ծադ. ծայր. 5. վերջապահ. վերջին կարգ. 6. ուղեկիցք. չքադիրք. ուղեկցութիւն. 7. յետեան. 8. տակառ. ինչ փոքր. 9. գաւազան կամ մտկան գլխ֊

Se tenir à :— , բռնել մինել անձին. փնոփիլ ըզր ներել։
Faire le diable à —, բազում ազգուկ, շփոթմ յարուցանել. ըզֆ ֆոլըդրը, ալինա-լի-ֆ ընֆոբմոֆ։
Entre—yeux, անդ-ը ֆոդ-ը (ը)ինը, ընդան ի ընդան. դեմ յանգիման. ի միջ երկուց. ինը-ը ակ ինը-ը։

Quatre-temps, ֆոդ-ը-դոն, ար. յտ. երկօրեայ ծոմապահք ի չորս փոփոխմունս տարւոյ. ընդը դեօրն ֆոնլինոփ ներ-ներ-լան ի-ընլին-ֆ օրս-ն։

Quatre-vingtième, ֆոդ-ը-վինդիմ, ած. ուխտանդրդ. ոնֆոնինոմ։

Quatre-vingts, ֆոդ-ը-վին, ած. ուխտաւն. ոնֆոնն։

Quatre-vingt-dix, ֆոդ-ը-վին-դ, ած. ինեսաւն. փօֆոան։

Quatre-vingt-onze, ֆոդ-ը-վին-դօղ, ած. ինեսանդրդ առաջնորդ. ինեսաւն ու մի. փօֆոան ալիրինմ. փօֆոան ալիր։

Quatrième, ֆոդ-իմ, ար. չորրորդ. փեօրփ-անմ-ս։

Quatrièmement, ֆոդ-իմ-ըմն, մ. չորրորդ անգամ. չորրորդ. փեօրփ-անմ-ս։

Quatriennal, ale, ֆոդ-իննալ, ած. քառամեայ. որ տեւէ քառեամ մի. փեօրն ընլընէ. փեօրն ընլ ալ-իրն։

Quatuor, ֆո-ոփ-օր, ար. չորից նուագ. փեօրն փիլ նուագողաց։

Quayage, ֆեյաժ, ար. բաժ վճառն հանելոյ զվաճառս յերկիր նաւահանգստի. բաժ եզերաց. ընայը ավելուփ։

Que, ֆը, պէր. զար. զարս. յարաւմ. 1. որ. զոր. որպիսի. զինչ. 2. որչափ. քանի. ինա- փ. ինչափ. ինչարդը փ. հանիըդինը փ. հանիը-դինդ- փ. 2. հո՞նիը. նե՞. 3. նե՞ ֆոփոր։
Si j'étais — de vous, ես է ի տեղւոյ քո էի. ոնինի ներ-րինոփ օլոայտը՞ս։
— , չի. զի. ես է. եսէ. 2. եսէ ոչ. բայց եսէ. 3. քան. փ. 2. ինը. 3. ներ փ։
Quel, quelle, ֆեր, ած. ո՞ր. որպիսի. քանի՞. զի՞նչ. զինա՞ր. հո՞նիը. նե՞. նա՞ը։
Quelconque, ֆերինոյֆ, ած. ո ոք եւ. որ զինչ եւ. հերր փի՞ փ. հերր նե՞ փ։
Quellement, ֆերը՞մն, մ. Tellement —, այսպէս եւ այնպէս. չասի ինչ. ոչ յոյժ բարւոք. չեօյնե զեօյնե. ներ ինինե։
Quelque, ֆերֆ, ած. ամի. ոք. 2. ինչ. ինա. 3. ո ոք եւ. զինչ եւ. որպիսի ինչ եւ. որպիսի ոք եւ. 4. գրեթէ. գոպ. մօտ ուրեմն. ալր փ- չե. ալրչ. 2. ալր չեյ. 3. փի՞ փ. նե՞ փ. նա՞ը չեյ փ. նա՞ը ոփա՞ փ. 4. հերոֆն. ան փ. ֆոփոր։
— peu, սակաւիկ մի. ալր ոչ։
Quelquefois, ֆերֆը՞ֆ-ա- մ. երբեմն. մերթ. երբեմն երբեմն. ալրը փերրե. ալրը ալրը։
Quelqu' un, — une, ֆերֆ եօն, — ե-ն, ար. եւ ես. (յտ. Quelques-uns, — unes). ամի. ոք. այր ամի. ալր փի-ե. ալր փերֆ։
Quémand, ande, ֆեմն, ած, ար. եւ ես. գաւատրկաւուն մուրացիկ. գաւատրկանմն. ընեմոլելէյինոֆեն ֆերինեն։
Quémander, ֆեմնոֆ, ե. գաղտ մուրանալ վասն ծուլութեան. ընեմոլելէյինոֆեն ֆերինեն ֆ։
Quémandeur, euse, ֆ. Quémand.
Qu'en-dira-t-on, ֆ'ն-փա-ա-ֆ-օն, ար. բան, կարծիք մարդկան. խօսքն ֆեյհեն։
Quenotte, ֆըն-օֆ, ես. ա-

մանակ ՝ձմեռ՝ւոյ · 11 · բա-նակաձիգ · բանակ · 12 · հաց-արարչ · Համբարանոց զի-նո-արաց · 13 · ժողովեաց (զօրաց) · 14 · երեսք սեմա-կաց · 15 · չորրորդ մասն տար-ւոյ · երեքամեայ ժամանակ · 16 · երեքամեայ վարձք · ըստեպէ · բառ · պերճ էասչն պէրէ · 2 · ենթալէնին պէր բա-պա · 3 · պիէմ · թուլա · 4 · էօ-էպէ ոսխինչանը · 5 · պՀՊՆ · Համալէպ · 6 · եվէն պէր ի-քանը, հիսոխոխ · պաբէր · թօ-նամ · 7 · ոՁՆ · պերեմ · 8 · թըւլաւլը չեհիր · 9 · թըւլա-պա · 10 · թըւլաւմա վեթիը · 11 · օրաոս օրնոսը · օրաոս · 12 · պաբէրեխանի · ասէրը իչին եէ-ՀԷ ֆաոբանոս · 13 · ինօչը-նամաՀ էեր · 14 · ան ինշրնա-պշնշի էէ-ալ-օ · 15 · ի-ալ այ ՀԷ-պոպէրի · 16 · ի-ալ այլըէ պէրա, Համիչի։

— de la lune, չորրորդ մասն լուսնական ամայ · այլի պէր էէրէրիվէ։

— de noblesse, ասոիճան ազնուականութեան · ցեղ · ազգատոհմութիւն պերճերեաի · օյ։ A —, ի · մեկուսի · պէր ի-նա · պէր ինոչքա։

Quartier-maitre, ֆոա-պրիե-մեդոը, ար · արիզակալ զօրաց · 2 · օգնական նաւա-պետի · ասէրը վերիվերաչը · 2 · ևեի բեայեսի գ-լուդիի։

Quartier-mestre, ֆոա-պրիե-մեդոը, ար · օթեւա-նապետ օսմրական Հեծե-լազօրու · պիլը ասէրը ֆօ-նամէչըը։ [Ֆ · Quadrat, ate.

Quartile, ֆոաոպրիլ, ած ·

Quartinier, ֆոաոպրինիէ, ար · թաղապետ · Համալլիի ֆեսեհոաոը։

Quarto, ֆ · In-quarto.

Quartz, ֆոաոաոզ, ար · սրձաքար վաճեայ · վաճառար · կիվոզ · պէր նեվ չոփոխ ինալը։

Quartzeux, euse, ֆոաոպա-չէօ, էօչ, ած · վաճառա-րուտ · կիվոզէն · [Հեվեն։

Quasi, ֆոշի, ած · գրեթէ։

Quasi, ֆոշի, ար · մասն զսոի սրնոու · պաՀոս պոոոսս ֆոոլոաոը։

Quasi-contrat, ֆոշի-ֆոյ-պոաո, ար · իբր, կէս, յանե-լեալն գաշն · ֆաֆովէնէ կի-պի պէր չէյ · հեվեն չոշն։

Quasi-délit, ֆոշի-պեվի, ար · իբր, կէս յանցանք · նիՀ ֆա-պահան։

Quasimodo, ֆոշիմոդօ, էի · նոր կիւրակէ · ֆոոֆալեաոան ոսէրա նէյ պոպար։

Quaternaire, ֆոաոպէոնէ, ած · Nombre —, թիւ բառնակ · պերճ։

Quaterne, ֆոաոպէոնը, ար · չորք թիւք միահաղոյն (ի մի-ճակահանութեան) · (էէՀՀֆօ-պա) պէրոէն էշճան պերճի բաֆան։

Quatorzaine, ֆոպօոշէն, էի · չորեքտասանօրեայ ժա-մանակ · ծն պերճի կի-ն Հշէ-ինոչը։

Quatorze, ֆոպօոշ, ած · չորեքտասան · 2 · չորեքտա-սաներորդ · ծն պերճ · 2 · ծն պերճոպէնէ։

Quatorzième, ֆոպօոշէմ, ած · չորեքտասաներորդ · ծն պերճոպէնէ։

Quatorzièmement, ֆոպօոշէմմ, ած · չորեքտասաներորդ · չորեքտասաներորդ անգամ · ծն պերճոպէնէ։

Quatrain, ֆոպոէի, ար · չորեքտողեան սակրերոն · ինրէկոպ · պերճի պըոլը պէրի։

Quatre, ֆոպոը, ած · չորք · 2 · չորրորդ · 3 · չորեակ · պերճի · 2 · պերճոպէնէ։ [3 · պերճոլէ (ոէոաշըա)։

Se mettre en —, գամենայն Հնարս Հնարել · Հեր եվէն-պէն կիւշկինի կիմֆե։

ֆիւն. չափ. անծուխիւն. 2. ամբաւուխիւն. անչափ բազմուխիւն. 3. չափ սիւղոյսյից. ֆէմիյէլ. ֆոփոր. ֆիֆոփոր. պէ-յէ-ֆլէ-ֆ. 2. պայէլ լօֆլօ-ֆ. ֆէ-լլէյէլլէ ֆիֆոփոր. պէր լօֆ. 3. վէ ընէ հէֆճէ։

Quarantaine, ֆոռ-ոյդէն, նէ. քառասնեակ. քառասուն մի. 2. քառասնօրեայ զգուշութիւն. պահ զգուշութեան. 3. քառասնեակ տիք հասակի. ֆըրֆ փանէ. պէր ֆըրֆլըֆ. 2. ֆրանկոֆֆէռ. ընէհոֆֆէռ. 3. ֆըրֆ խուլ։

Jeûner la —, պահել պահս զքառասուն օր. ֆըրֆ կէռ օրռ-ճ ըռ-ռմոֆ։

Quarante, ֆոռ-ոյդ, ոթ. քառասուն. ֆըրֆ։

Quarantie, ֆոռ-ոյդի, նէ. առեան քառասնից (ի վերնեռասկան ընկերհաշտութեան). (ա֊ֆէռէփէֆճէ-մհէ-րէ-վոֆիընռ) ֆըրֆլըր պէվռը։

Quarantième, ֆոռ-ոյդիէմ, ոթ. քառասներորդ. ֆըրֆըռնը։

Quarderonner, ֆոռ-փըռ-օռնէ, ն. զանկիւնան քոյրսակ կազմել. էռ-ըէլէֆէռնէ ֆռ-վըըմոֆ։

Quarre.... ր Carre....

Quart, ֆոռ, ոթ. չորրորդ մի. չորիր մասն. քառորդ. ըռբէֆ. պէօրիւէ պէր։

— de cercle, չորրորդ մասն բոլորակի. գործի ինչ. պռէըէնէն պէր բռ-պռ- պէ-յէ-ֆէ-յէ-ռէփ ռէխ։

Quart, arte, ֆոռ, ոռ-ֆ, ոթ. չորրորդ. պէօրիւէ-նէֆ։

Fièvre quarte, կիրճ չորքօրեայ. պէօրիւէ-նէֆ ֆէռ ըռ-ռոռ ռըմոֆ։

Quartaine, ֆոռ-ֆէն, ոթ. Fièvre—, տենդ չորքօրեայ. պէօրի ֆէ-ռէփ պէր ըռ-ռոռ ռըմոֆ։

Quartan, ֆոռ-ֆոյ, որ. չորրորդ ամ վռ-զապի. ֆռ-պոռ պօռռ-ըռ-ռռ-ռ պէօրիւէ-ռէփ ֆըլը։

Quartanier, ֆոռ-ֆոյէ, որ. կիռճ, վարագ չորքամեայ. պէօրի ֆըլլըէ ֆռպոռ պօռռ-ըռ։

Quartation, ֆէ. ր Inquart.

Quartaut, ֆոռ-ֆօ, որ. չորրորդ մասն դրուի. չորիր քոռ. էլէռնէն պէօրի ֆոյըռը պէր։

Quarte, ֆոռ-ֆ, նէ. չափ ինչ ըմիգլէռայ. 2. չորրորդ չարժուածն առաբռամարտից. արտաքս կարկառումն առանդի. 3. չորք քարտք ի միռջէ գառնոյ. 4. չորրորդ մասն հրիտակի. պէր ռէվ իչէի ֆօլլէ-ռէ-. 5. մռնըռփճըռը պէօրիւէ-ռճէ- հորէ-էլի. ֆըլլըռը պէչոըը ռէ-ըմէ. 6. օյռ-ռռ պռ պէր ըէռ-փէռ պէօրի էռ-ղըռ. 7. միռռ-ըռ պէօրիւէ-ռճէ- հէ-ռէ-. 8. Seime.

Quartenier, ռ. Quartinier.

Quarteron, ֆոռ-ըըռ-օյ, որ. չորիր մասն լուռ միռջ. ըռմիըլ ռէրէֆէլի։

Quarteron, onne, ֆոռ-ըըռ-օյ, օռ, որ. եւ նէ. մասնուկ, ազջիկ ի մուխ եւ ի սպիտակ ծնողաց. հոպէչի վռ պէյոզ ռմիռլըրռռ պօչռռ օչլռռ, ֆըչ։

Quartidi, ֆոռ-ֆիփ, որ. չորրորդ օր տասնեկի ընկերհաշտական տարուց գաղղիացւոց. օռ կիռռլէ- հոֆֆռռըռ պէօրիւէ-ռճէ- կիռռէ-։

Quartier, ֆոռ-ֆիէ, որ. չորիր մասն. 2. չորիր մասն կանգնոյ. 3. շէրտ. հասար. 4. կաշի պարշապարի մուճհակաց. 5. մեռ. 6. բաժին տան. օմեէռան. բնակարան. 7. մուղուխիւն. շնարհք. 8. գօրռնիռռ քաղաք. 9. կայռանք զօրաց զօրռանց. ամբոց. 10. ժա-

ման, ած. (կատիկ) չորքձեռանի. պիօրն երկն (ոչխար):

Quadrupède, քառոտնանի. ած. չորքոտանի. պիօրն այծքէն հոյլեն:

Quadruple, քառատնքուն, ած. չորեքկին. չորեքպատիկ. 2. չորեքպատիկ ոսկի պահելան Սպանիայ. պիօրն ֆաֆ. 3. ալը նէվ ափէր:

Quadrupler, քառատնքունել, ն. ն. չորեքկնիլ. չորեքպատկել. պիօրն ֆաֆ էն. ֆալ, օլմաֆ:

Quai, քէ, ած. ճանապարհ քարպատակ առ գետեզերք. ապրպատակ ծու. 2. ծովեզր նաւահանգստի. ըստ փափոլընփա քաղաքացիս. 2. էլէման քէյէ՞ր:

Quaiage, ի. Quayage.

Quaiche, քէչ, էկ. նաւ ձկնչ սիպտակ. պէր քաֆիլը կէֆէկ:

Quaker, Quakeresse, քուաքէր, քուաքէրէս, ած. եւ իգ. երեքական աղանդաւոր յԱնգղիա. քուաքէր ընալեր օլանան ֆըրէալը:

Qualificateur, քալիֆիքատէօր, ած. աստուածաբան քննիչ. նկատողիչ հանգամանաց խոտոր վարգապետութեանց, պին տոպալըրնփէ ճալըկֆէրինիչ էյֆիէրն վալիֆ:

Qualificatif, ive, քալիֆիքատիֆ, իվ, ած. սահմանիչ. յայտարար որակութեան. էյֆիէյէրնի ընալեր էպէն, կէօրնէրէն:

Qualification, քալիֆիքասիօն, էկ. անուանում. յորջորջանք. վաֆ:

Qualifié, ée, քալիֆիէ, ած. մեծանուն. աւագ. շէօհրէնլի:

Qualifier, քալիֆիէ, ն. անուանել. յորջորջել. յատցանել, վաֆ էնիլէ. ոիֆէնլէլէ. ոտ քօմաֆ:

Qualité, քալիթէ, էկ. որակութիւն. հանգամանք. աստիճանութիւն. 2. քնութիւն. բոյս բարու. ձիր. 3. յորջորջանք. պաշտօն. պատիւ. 4. ազնուականութիւն. աստիճան փառաւորութեան. առհմ. խաստէյէրի. նիլնէլէք. էէյֆիէյէրի. 2. խօսյ. ընալիսի. չէֆէլէրի. 3. լաքտոզ. խանվան. 4. շէօհրէրի. շէրէֆ. օյլաքէլէք:

En — de, իբրեւ. յորջորջանօք. ինոյ. պինօյէն:

Quand, քօղ, ի. յարժամ. 2. երբ. 3. չի. ճէպէտ եւ. հալեն. նէ զաման. 2. նէվէքրի. 3. քօրչէն. (խոփաքօմ) պէ:

— et —, քօղ-ը-քօղ, նէ. ընդ (իս). ի նոյն ժամանակի՝ յարաժ. . . (պէնի՞) էլէ. պէրապէր:

Quanquam, քուանքուամ, ած. չատնիերկէն ճատ ապականութի պատուք. պէր մէպէօ շայէրտինէն լալինճէ իճնատէնի:

Quanquan, քուանքուան, ած. Faire un —, վասն գոյգն ինչ իրաց բազում աղմուկ յարուցանել. նատնատաս էնէ:

Quant à, քուանթ ա, չ. ըստվասն. իսկ. իսկ վասն. . . ճօրէ. էլէն. (ծնող) էռնա:

Quantes, քուանթ, ած. էկ. յր. Toutes et — fois que, կամ Toutes fois et — que. միշտ եւ քանիցս անգամ իմէ. յամենայն ծուռգի եւ յարժամ եւ (կամիցիս). պայմա վէ քօչ էկ. հէր պէֆա վէ նէ չաման էկ (խոփէրէն):

Quantième, քուանթիէմ, ած. քաներորդ. քօչընճը:

—, ած. քաներորդ օր (ամսոյ). (այըն) քօչընճը ճէռնէ, քօչը:

Quantité, քուանթիթէ, էկ. քանիօռութիւն. արչափու-

Quacre, ած. Quaker.

Quadernes, ֆա-ա-ֆե-ն՛ջ, ա՛ջ. յե. կրկին քառակ. ֆեօրն չե-հա-ջ։

Quadragénaire, ֆա-ա-ֆա-ֆ՛ն-ն՛ե-ա, ած. քառասնամեայ. 2. քառասնական. ֆըրֆ խա-լը-նե-ա. 3. ֆըրֆ ն՛ե-ա-ֆ՛ն-ր՛ն։

Quadragésimal, ale, ֆա-ա-ֆա-ա-ֆ՛ե-ջ՛ե-մ՛ա-լ, ած. քառասնօրեայ, քառասնորդաց (պահք). ա՛ե-յ՛ե-ֆ օր-ա-ֆ (ֆե-ր-հ՛ե-ջ՛ե-ֆ)։

Quadragésime, ֆա-ա-ֆա-ա-ֆ՛ե-ջ՛ե-մ՛, յե. Dimanche de la —, առաջին կիրակէ քառասնորդաց պահոց. ա՛ե-յ՛ե-ֆ օր-ա-ճ-ա-ն յե՛ֆ պ-ա-ղ-ա-ր-ը։

Quadrain, ած. Quatrain.

Quadran, ած. Cadran.

Quadrangulaire, ֆա-ա-ֆա-ն՛ն-կ-ա-, ած. չորքանկիւնի. ֆեօրն ֆե-ա-ղե-լ։

Quadrat, ate, ֆա-ա-ֆա-ա, ած, ած. (առարկայ պնդայուն ասունգ) հաւասար յայլմէ 90 աստիճանօք. 90 ֆերֆ-ճ-ֆ ա-ղ-ֆ։

Quadrat, Quadratin, ած. չորքֆա-ա-ֆա, կաւոյ կապարի թողլոր ակօս ի գրոշմամանոցի. ն-ա-պ-ա-ն՛ե-ֆ-ֆ ը-ա-ղ՛ն-ե-ր՛ե ա՛ե-ր՛ ա՛ե-ր՛ն-ֆ-ն ա՛յը-ր-ճ-ֆ ֆեօրն ֆե-ա-ղե-լ ֆա-ր-ղ-ա-ն։

Quadratique, ֆա-ֆա-ֆ՛ե-ֆ, ած. (գրաւհաշուականն հաւասարութիւն) երկրորդ աստիճանի կամ չորքկուսակ. ֆ-ֆ՛ն-ճ-ֆ ֆերֆ-ճ-ֆ-ֆ ն՛ե-ա-վ՛ե։

Quadratrice, ֆա-ա-ֆա-ֆ-ե, յե. գիծ կամ գործի ի չորքկուսակ ջոկելոյ գծա-

ւորակն. ե-ա-ն՛ե՛ե ե-ա-ե-ֆ ա-ե՛ն՛ե ն՛ե-ր-ֆ։

Quadrature, ֆա-ա-ֆա-ֆ՛ե-ա, յե. յօրինեալ ըստ-ի-ֆ-կուսակ. չորքանկիւնի յօրինուած. 2. չորրորդական կամ 90 աստիճանօք հեռաւորութիւն գնդայուն աստղաց. ֆեօրն ֆե-ա-ղե-լ ն՛ե-ա-ֆ. 3. ֆա-ե-ր-ֆ-ն՛ն ա՛ե-ր ը-ստ-ի-ֆ ե-ը-ֆա-ր ե-ը-ֆ-ե-ը-ե։

—, ֆա-ֆա-ֆ՛ե-ա, յե. չարժիչ մասունք ժամացուցի արեւու. ֆ՛ե-ն-ե-յ ա-ա-ֆ-ը-ն-ը ա-ե-ֆ-ե-ր-ֆ-ն-ե հա-ր-ե-ֆ-ե-ֆ ե-ն-ր-ն ֆ-ա-ֆ-ը՛։

Quadre, ած. Cadre.

Quadrer, ած. Cadrer.

Quadriennal, ած. Quatriennal.

Quadrifide, ֆա-ա-ֆ-ե-ֆ-ե-ֆ ած. չորքբաժին (տերեւ). ֆեօրն ա-ե-ղե-ն-ֆ-ա-լ։

Quadrifolium, ֆա-ա-ֆ-ե-ֆ-ե-լ-ե-մ՛, ած. չորքտերեւուն առուգաւ. ֆեօրն ե-ա-ր-ֆ-ե-լը ե-ա-ն-ճ-ա։

Quadrige, ֆա-ա-ֆ-ե-ֆ՛, ած. չորքձիք. ֆեօրն ա-ե-լը ա-ր-ա-ֆ։

Quadrijumeaux, ֆա-ա-ֆ-ե-յ-ե-ա-ն՛, ած. չորքպատիկ (գնդերք գասի). (ֆա-լը-ն-ը-ն) ֆեօրն (ա-ղ-լ-ե-ն-լ-ե-ր-ե։

Quadrilatère, ֆա-ա-ֆ-ե-լ-ա-ֆ-ե-ա, ած. չորքկողմեան ձեւ. ֆեօրն ն-ա-ր-ֆ-ե-լը չ-ե-ե-լ։

Quadrille, ֆա-ա-ֆ-ե-յ-լ՛, յե. խումբ հեծելազօրաց. ա-ն-լը ա-ե-ղ-լ-ե-յ-ե-։

—, ած. խաղ քով չ-ր-ե-ֆ-ե-ֆ. 2. չարից պարք. ա-ր-ն-չ ֆ-ա-ղ-ը-ֆ օյ-ա-ճ-ա-. 3. ֆեօրն ֆ-ե-չ-ե-լ-ե-ֆ ե-օ-ր-ա։

Quadrinôme, ֆա-ա-ֆ-ե-ն-ե-մ՛, ած. չորքանմասնական բաներհօնաւորութիւն. ֆեօրն հ-ե-ա-ե-լ ե-ջ-ֆ-ն-ա-ր։

Quadrisyllabe, ֆա-ա-ֆ-ե-ե-լ-ա-ղ, ած. չորքվանկեան. ֆեօրն հ-ե-ֆ-ե-լ։

Quadrumane, ֆա-ա-ֆ-ե-

Pygmée, բիւմե, ար. թզուկ. կարճիկ. ցած.

Pylône, բիլօն, ար. աւագ դուռն եգիպտական մեհենից. կամ Մերսը պէրհանէրիւնի պալ. փափաքաւոր.

Pylore, բիլօր, ար. խոտորհագոյն ծակ աստամոքսի. փակիչն ալ. պէրիչ.

Pylorique, բիլօրիք, ած. (երակ) խոտորհագոյն ծակի աստամոքսի. փակիչն ալ. պէրիչին (փաշարը).

Pyracanthe, բիրականթ. հրափուշ. պիր նէվ եըրնէը չուը.

Pyramidal, ale, բիրամիտալ, ած. յատանաձեւ. բլրանձեւ. հեռիմ.

Pyramidale, բիրամիտալ. տունկ մի յատանաձեւ ծաղկօք. պիր նէվ չիչէք ֆիթանը.

Pyramide, բիրամիտ, ն. պիւրամիդ. յատան. բուրգն. հեռիմ.

Pyramider, բիրամիտէ, ն. լինել յատանաձեւ. հեռիմ չէ՛լինել օլմէ.

Pyrèthre, բիրէթրը, ար. աւմիմիճն. տիկ. նէռչիլ օթաղ.

Pyrétologie, բիրէթօլոժի, ն. անեղանաւմիւթիւն. օրինաց իրէրինի մահլէ.

Pyrique, բիրիք, ած. հրանման. հրահաղուիճեան. պիրչիլ. ֆիլիք օյանանա պաչը.

Pyrite, բիրիթ, ն. հրաքար. կայծքար. լուսաքար. չաքմաք նեշը. մարճալիթա.

Pyriteux, euse, բիրիթէօ, եօզ, ած. հրաքարուտ. մարճալիու.

Pyrolligneux, բիրօլիկնէօ, ած. Acide —, խանձրահոտ փայտաճիւմ. պիր նէվ օթաճանակ չըէեարըլմըշ կոնըդ ֆօթօսը իչինան.

Pyrologie, բիրօլոժի, ն. հրաքանաւմիւթիւն. պիրհիկմէթ.

Pyromancie, բիրօմանսիւ, ն. հրահմայաւմիւթիւն. պիրիչ ֆալ. ֆըչըգըչ.

Pyromètre, բիրօմէթրը, ար. հրաչափ (գործի). պիրիչ նօրչիլիօնու.

Pyrophore, բիրօֆօր, ար. հրակիր. փոչի մի որ ինքնին վառի յօգս. նէհանը ուչուրէնչիլէրինէ բոռնուլան պիր նէվ ինօ.

Pyrotechnie, բիրօթէքնի, ն. հրարուեստաւմիւթիւն. պինիչ ֆօռլանմա մութէհէսիի. պիրիչլէրէ. ֆիլիքճիլիք.

Pyrotechnique, բիրօթէքնիք, ած. հրարուեստական. պինիչ ֆօռլանմա մութէհէսիինէ պայր. ֆիլիքճիլիչի պիրիչլիք.

Pyrrhique, բիրիք, ն. պիւռռոսեան կաթաք. պիր նէվ ասքեր խօռօը.

—, ար. անգայա. չափ երկուց կարճ վանգից. էրի եըռաա հեճէլի վէճէ.

Pyrrhonien, enne, բիրօնիէն, էն, ած. պիւռռոնական. պիւռռոնեան. երկայիչ. փիլոսոփա ինախ. լիւգհէլիչէն.

Pyrrhonisme, բիրօնիզմ, ար. պիւռռոնեան աղանդ. երկայողութիւն. փիլոսոփայ ֆըլոսոռը. հեր չեխ չիւգհէլիչէն.

Pythagoricien, enne, բիթաղորիսիէն, էն, ած. պիթագորեան. ֆիլոսոռլարի.

Pythie, բիթի, ն. պիւթիա. պատգամաւոր քրմանոյց Ապոլոնի ի Դելֆիս. Ափօլօն ֆօռնուն ինըրֆըչիսի ճիվոպ վէրէն փուճհիւն.

Pythien, ր. Pythiques.

Pythiques, բիթիք, ած. յ. Jeux —, պիւթի. ապոլոնեան խաղք. Ափօլօն ֆօռնուն էդէբիրինէ օլան օյունլար.

Pythonisse, բիթոնիս, ն. պիւթիա. 2. կատակ. հարցուկ. փիլիա. 3. ըչխպէճ սեօյլեյէն ֆալճը թօռը.

մաֆ. 2. ինֆիլէնմէ. 3. էքնոփէյէ ռռ-լռռ-ղ ևէօմինէրմէ. էքնոփէյէ փռէռ ղըէփռրմոփ։

Purgerie, բէ-ռ-ժ-ը-է, էփ. մաբբռաբան շաքարի. շնէէր ինինֆեռէռնէռ։

Purification, բէ-ռ-ինֆիֆէռէօղ, էփ. մաքրռւմ-ինէն. զռռւմէ. 2. լռւռցռւմէ, ցօղռւմէ քահանայի գինևռով ի պատարագի. 3. Տեռռնքնդռռաջ. ռօն սրքռւմ-ինռան Մ՝ռբևմոյ. ինֆիլէնէ. ինֆիլէնէյէ. ինհռրէն. 2. բ-ռ-բռռ-բռ բռռ-ինռէռ-ռէռ շնրռռլ էնէ էնռռը ևռյբռմռռը. 3. ի՛րի ինռբրինէ։

Purificatoire, բէ-ռ-ինֆիբռռ-ռռ-, ռբ. սրբիշ քռռ-ինակի ի պատարագի. նինհռռ-ըէռռռ էնռռը ռինէճնէ ոկնղղ։

Purifier, բէ-ռ-ինֆիբ, ն. սրբել. մաբբել. զռռել. ռինէնէ. ինֆիլէնէնէ։

Se —, յ. սրբել, մաքրել զռռձն. ռռրզել. յռռռակել. զռռել. ինֆիլէնէնէ։

Puriforme, բէ-ռ-ինֆօռմ, ռէ. ինռռխռռակերպ. էրէն ինռռլէ։

Purisme, բէ-ռ-էզմ, ռբ. անճռւճռանալ, ռռճռւճռռզռռբ յռռռակռւինէն ռճոյ. էռինէլռհ ինֆիլէնէյէ նռռլռմռ. էռինէլռհ ինֆիլէնէյէ էնէն չէէ նօղքռնէ։

Puriste, բէ-ռ-էռբ, ռբ. ռբ անճռւճռանալ յռռռակռւինռռմ խռռի. էռինէլռհ ինֆիլէնէյէ էնէն չէէ նօղքռնէռ։

Puritain, aine, բէ-ռ-ինբէն, էռ, ռբ. եւ էփ. ռռրզռռկրօն (ռզռանդռռռբ յԱնգլիռցռռց ռզչռռրհէն). նռհէբէնէղ։

Puritanisme, բէ-ռ-ինբռ-ռնէզմ, ռբ. ռռրզռռկրօնռւինէն. նռհէբէնէղնէ։

Purpurin, ine, բէ-ռ-բէ-ռ-էն, էռ, ռէ. ծիրանագոյն. ռլռ ղռլռբ. կէ-վէղնէ։

Purpurine, բէ-ռ-բէ-ռ-էռ, էփ. մռռնբ ռզռացիկ ռրռյբ. էռռճ նօմռռփ նօզռռ։

Purulence, բէ-ռ-է-ղռռ, էփ. ինռռխռռակռռռւինէն. էրէռղէնէ։

Purulent, ente, բէ-ռ-է-ղռռ, ռռնբ, ռէ. ինռռխռռլէց. ինռռխռռակռռ, էրէռղէ։

Pus, բէ-, ռբ. ինռռխ. էրէռ։

Pusillanime, բէ-զնէղղռռնէմ, ռէ. կռրճռռմբռռ. կռրճռռգի. վռռռռռբռռ. էէ-ըէ-ռինզ. նօրփռփ։

Pusillanimité, բէ-զնէղղռռ-նէմինէ, էփ. կռրճմռռւինէն. վռռռռբռռւինէն. էէ-ըէ-ռինզէ. նօրփռփղէբ։

Pustule, բէ-ռբէ-ղ, էփ. ռռլռբ. ռյռռւմ. ռինէբէ. զինռռռ. փռռռբցըբ։

Pustuleux, euse, բէ-ռ-բէ-ղէօ, էօզ, ռէ. ռռլռբռռւռբ. զինռռռղէ։ [օրօփռռ։

Putain, բէ-բէռռ, էփ. բռռզ.

Putanisme, բէ-բռռնէզմ, ռբ. բռռզռւինէն. ռռռռնկռւինէն. օրօ-փռռ-լռռփ. զէռնփռրէղէ։

Putasserie, բէ-բռռ-ը-է-ի, էփ. ռռռռնկռւինէն. զէռնփռրէղէ։

Putassier, բէ-բռռռէ, ռբ. ռռռռնիկ. ռյբ բռզռռնռց. զէռնփռրէ. զինռռփռռ փէզէ։

Putatif, ive, բէ-բռռբէֆ, իվ, ռէ. հռռմռրեռզ, ռիռռակ, կռրծեռզ (հռյբ). փը յռռէ. զռռռն օ-ռռնռռռ. ռէ-վհռռմ։

Putois, բէ-բռռռ, ռբ. ժռռռռռհռռ ռյբիռ. ժռռռռ-ռյբիռ. ռէբ վինռ ռռռնռռբ։

Putréfaction, բէ-բռռ-ֆռփռէօ, էփ. փռռռ. նէիռռ-ինէն. զէ-ըէ-փզէ. զէ-ըէ-ռէ։

Putréfait, aite, բէ-բռռ-ֆէ, էբ, ռէ. փռեռզ. նէիռեռզ. զէ-ըէ-ռէ-զ։

Putréfier, բէ-բռռ-ֆինէ, ն. նէիռեզ. փռեզ. զէ-ըէ-նռէ։

Se —, յ. նէիռեզ. զէ-ըէ-ռէ։

Putride, բէ-բռռէբ, ռէ. փռեռզ. նէիռեռզ. ժռռռռռհռռ. զէ-ըէ-փ. փօֆռռռզ։

Putridité, բէ-բռռէբէբէ, էփ. փռռռինէն. էրբ. զէ-ըէ-փզէ։

Punch, բօղ, ար. ըմպելի ինչ. խառն։

Punique, բէնիք, ած. պատնիկեան. կարթագինական. նոր բնակչուհի Տիւնոսի։

Punir, բէնիր, ն. պատժել. պատուհասել. ճնշողին վնասել։

Punissable, բէնիսապլ, ած. պատժապարտ. ճնշելոյ հնարաւոր։

Punisseur, բէնիսէօր, ած. պատժաձայն. պատժող. ճնշող վնասին։

Punition, բէնիսիօն, էգ. պատիժ. պատուհաս. ճնշում. պոկէոց։

Pupillaire, բիւբիլէր, ած. տղոյ. տրամական. 2. բնոյ աչացոյ. Իբրև մախաղաց. 2. ինծու պահպանեալ պատիւ։

Pupillarité, բիւբիլարիթէ, էգ. ժամանակ տրամաբանութեան կամ անչափահասութեան. Իբրև մանկիւթ։

Pupille, բիւբիլ, ար. տղա. 2. աչի. աչակերտ. պատանեական. անչափահաս. Իբրև մանկիւթ. 2. ըստ հին օրինաց անչափահաս. Իբրև պահպանեալ։

—, էգ. բիբ աչացոյ. ինծու

Pupitre, բիւբիթր, ար. գրասեղան. գրահալ։

Pur, ure, բիւր, ած. սեռն. անապական. անխառն. պարզ. 2. յատակ. զուտ. ազնիւ. վայելուն. մաքուր. առանց. ամբիծ. առանց. ինչ. խալ. խառն. 3. ինքնին. պիւղ. փոխաբերական. փոխ։

En pure perte, յանօգուտս. վայրապարտ. ձրիաբար. ոչ Իբրև։

A — et à plein, ամենայն. լիով. պիւն ու պիւնով։

Pureau, բիւրօ, ար. քարի երեսը կամ չծածկեալ մասն կղմինտրոյ. փորձ փորձելու համար հիւսուածոց, բիւղիւ։

Purée, բիւրէ, էգ. ճաշ կամ խիւս ի հիւծոյ ընդոյց. (ոսկոր, ոլոռ, պոպէ) եղմոխ։

Purement, բիւրման, ած. մաքրութեամբ. արքունի. 2. ազգութեամբ. ճշդութեամբ. յատակութեամբ. 3. միայն. լոկ. 4. մեղմութեամբ. Իբրև փոխաբերեալ. 2. գօրաւորապէս, գերիշխանի էնի. 3. ամէն. Իբրև. 4. ամենեւին։

Pureté, բիւրթէ, էգ. մաքրութիւն. զուտութիւն. անբիծութիւն. անմեղութիւն. 2. զգաստութիւն. արքունի. 3. ազգութիւն, յատակութիւն (բարբառոյ). Իբրև փոխաբերեալ. Իբրև. 2. ինձի. 3. (բնութիւն) գօրաւորապէս, Իբրև։

Purette, բիւրէթ, էգ. աւազ երկաթի. գերիշխան ընդ։

Purgatif, ive, բիւրկաթիֆ, իվ, ած. մաքրիչ, լուծիչ (դեղ). գերազանցութեան, Իբրև (լուծ)։

—, ար. արքատիւղ. գերիշխանի եղերդիկ։

Purgation, բիւրկասիօն. էգ. մաքրութիւն, լուծումն արքատիւղով. 2. արքատիւղ. 3. արդարացուցանելն զանձն. Իբրև գերիշխանի. 2. գերիշխանի եղերդիկի. 3. Իբրև ասելոյ ընդդէմ։

Purgations, էգ. յ. դալ ատեան. ապարտիզ. հոչիչ։

Purgatoire, բիւրկատուար, ար. քաւարան. տանջանք. մաքիչ։

Purger, բիւրժէ, ն. մաքրել. զտել. յատակել. արդիւնել. ջնջել. 2. տալ արքատիւղ. Իբրև գերիշխանի. Իբրև գերիշխան. 2. ընդդէմ վճռել։ Se —, յ. առնուլ արքատիւղ. 2. յատակել. ազնուել. մաքրել. 3. արդարացուցանել. ազատել զանձն. ընդդէմ ա-

հիչեի. 2. փոփոխելով. ի-ին-պոպ. փո-փոխին. 3. փոխին. հի-փո-ին:

Puissances, էփ. յ. Հոխոք. իշխանք. աւագանի. 2. իշխանութիւնք. չարթոպ գաս հրեշտակաց. փո-փոխին ա-հիպլեալ. չիճ-ալ փիպոր. 2. ղեկուցեալին պեօրպի-ձին-ղեր-ին-պեոկ:

Puissant, ante, քի-ի-ոյ, ան, ած. հզօր. կարող. Հոխ. 2. կարող. բաւական. 3. մեծատուն. ընչաւէս. 4. ուժով. հարուստ. զօրաւոր. անձնեայ. ահեզի- ին-ալ. փո-փոխին ա-հիպլ. հի-փի-պոր. 2. փոփոխ. փո-փոխին-լի. ի-ին-պոպոլը. 3. փեփ պինին. մալոպոր. 4. փո-վին-լի. իոլ ի-ոյոլ:

Puits, քի-ի, ար. ղհհար. հար. գուբ. 2. փոս. խոռոչ. իպոպ. իարամ. ար. ասկան. փո-յո-. 2. ղ-փո-ր. ին-պեփ. փօվ-ի. օյո-ի:

— **de science**, այր իմաստուն յոյժ. ղօփ ինչ-պոր փիմի:

Pulluler, քի-ղղի-ի, ղ. բողբոջիլ. շաքղիլ. բուսանիլ. փիղի-ին-ի. փըղիըմի:

Pulmonaire, քի-ղնի-, ած. (իրակ) ծ-ոքոց. ոփ ճիչերի պոչիր:

—, էփ. ծ-ոքաբոյս. ոչիր նիվ փիպան:

Pulmonie, քի-ղնի, էփ. ծ-ոքացաւ. ոփ ճիչեր ժ-րոպղը:

Pulmonique, քի-ղնիփ, ած. ծ-ոքացաւոտ. ոփ ճիչեր իղ-ին-ղ:

Pulpation, քի-ղ-ոլի, էփ. ղրջիլն ի խիւս. եփիղն միղ-չեւ ցգոնդոպ. փի-ին-ղ-ին-ի:

Pulpe, քի-ղ, էփ. միս պոպոջ եւ արմունդ. 2. խիւս. գոնդոպ (գեղոյ). 3. կակուղ մասն (ա-ղղոյ). միչ-վինին ին-չ-ճիփ ինըի, ին. 2. փի-ին. 3. (պեչին) ի-հիոփ հի-ի:

Pulper, քի-ղի, ն. ղրջիլ ի խիւս. եփիղ միղ-չեւ ցգոնդոպ. փի-ին-ղ-ին-ի:

Pulpeux, euse, քի-ղի-ո, ող, ած. մսուտ (պոտուղ). ին-ի ղօփ (միչ-ի):

Pulsatif, ive, քի-ղոպ-ի, ղ. ած. խփիչ, բախիչ (ցաւ). վարիօղղո, ի-ոփ ի-ոփ ա-բո-ր ի-պոի (ապրը):

Pulsation, քի-ղոպ-ի, էփ. ծ-ոնգիւն, ծ-ուն-պ եղանակաց. 2. ճօճուածն, երերուածն (ձայնի). նոպղ ամիմ. պոմոր ա-բո-ղո. 2. (-ի-ի) հ-որ-փ-ին, իրի-ի:

Pulvérin, քի-ղվի-ի, ար. մանր վառօդ (բերանով հրացանից). 2. քսակ վառօդոյ. ապրդ օրո-. 3. պոբո-ի փի-ի:

Pulvérisation, քի-ղվի-ի-պոի, էփ. ղրջիլն, դառնալն ի փոշի. փշրուածն. ղօղո պիօնփի-ր-մը, պիծնի:

Pulvériser, քի-ղվի-իղ, ղ. ի փոշի ղրջիլ. փշրել. փխրել. 2. ջնջիլ, ի դերեւ հանել, եղծանիլ (գրաւնո). ղօղ էղի-փ. ա-փ-ղրմոփ. 2. (պէր -ի-ղ-) պօղո ղ-ըփ-ր-մոփ, բ-պոբ, ղ-պո-ր էղի-փ:

Pulvérulent, ente, քի-ղվի-ի-ղոյ, ոյր, ած. փխրապափ-ի-ր. 2. փոշեվիր. ծ-ոծկեալ ապուամբ մասնիկ. ղ-փո-փ ա-փ-ղբր. ղի-բի-փ. 3. ղօղ-ղո-. այլ ղի-յղի-:

Pumicin, քի-փ-ի-ի, ար. եւզ արմատոյ. խո-բմո խոպը:

Punais, aise, քի-ի-ի, ող, ած. ժանտահոտ անգամք. որ հոտ ժանտահոտ ընդ անգուստ արձակիցէ. պո-բ-նո- ֆինո փօփոխ:

Punaise, քի-ի-ղ, էփ. մլուկն. ղ-ոխ-ո պիղի:

Punaisie, քի-ի-ղի, էփ. ժանգահոտութիւն անգաց. պո-բնո- փօփմ. պո-բնոոն փօփմոպ:

Publier, բի–պլիէ, ն. հրա–պարակագրել առնել. հրա–չակել. տարածանել. 2. ի լոյս հանել. լուի եղիև. ճշդաբանութիւն լըսելոյ. 3. նկըր եղիև։

Publiquement, բի–պլիէ–ման, մ. հրապարակաւ. ա–լէյեաբար։

Puce, բի–ս, էգ. լու. փերթ։ — , ած. ի գոյն լուոյ. լուա–գոյն. փերթ բնոյթ։

Puceau, բի–սօ, ած. (կոյս) պատանեական. մանուկ. ճնճղ (ալիւրը) ծռլսն։

Pucelage, բի–սըլաժ, ած. կուսութիւն. 2. խնդմոյթ ճնշ. պէյլէյլէ. 3. պէր նկվ պընդիզ պեռճկէ։

Pucelle, բի–սել, էգ. օրիորդ. կոյս. 2. ճուկն ճնշ. ֆըզ. պէյլէր. 3. պէր ցիւռ պատըճ։

Puceron, բի–սը–ռ, ած. լու, տիզ (անկոց). (ֆիլոքսեռա) պէլիւ։

Pudeur, բի–փօռ, ած. ամօթ–զգածութիւն. պարկեշտութիւն. 2. երկիւղ. պատկառութիւն. հլիճոպ. ած. ֆոբ. 3. ֆօբֆռա. ա–ճառագանըէ. խնկէ։

Pudibond, onde, բի–պի–պօ, օնտ. ամօթ–զգած. պատկառուռ. ա–ճառագան. խոյճ։

Pudicité, բի–պիսիթէ, էգ. ամօթ–զգածութիւն. պարկեշտութիւն. փօփըէ. ըրդ ֆհ–ևիևէ. ֆոբ. հլիճոպ։

Pudique, բի–պիք, ած. ամօթ–զած. յաձուն. պարկեշտ. ա–ճառագան. փօփ. հլիճոպը. ֆոբոպևէ։

Pudiquement, բի–պիքման, մ. պարկեշտութեամբ. յաձութեամբ. փօփըզ ևէ. ֆոբոպ ևէ։

Puer, բի–է, ն. նեխել. հոտել. ֆէնա փօքմոք։

Puéril, ile, բի–ռօ–իլ, ած. մանկական. տղայական. ըմճռ–փճռ. ըմճռ–փլոքի։

Puérilement, բի–ռօ–իլման, մ. տղայաբար. իբրև զմանուկ. ըմճռ–ոք ևիպէ։

Puérilité, բի–ռօ–իլիթէ, էգ. տղայութիւն. ըմճռ–ութ։

Puerpérale, բի–ռօ–բէռալ, ած. էգ. (ջերմ) ծննդական. ըֆհռա (հարսնիքի)։

Pugilat, բի–ժիլա, ած. բռնամարտական կռիւ. բռնամարտութիւն. կռփամարտութիւն. ֆռօ–ռըռ փէռ–չէ–ևէ։

Puine, բի–ին, ած. ճաւփ. ա–ըճճըէ. ըրևը ևըրէը։

Puîné, ée, բի–ինե, ած. կրտսեր (հզբայր, քոյր). էի–ևէ (ֆօրտրէ, էըևէ–րռէ)։

Puis, բի, մ. ապա. յետոյ. ա՛նբա։

Et —, եւ դարձեալ. եւ յետ այնորիկ. էկռա. ծնօռան ա՛նբա։

Puisage, բի–իզաժ, ած. հանելն ջուր. ա՛ռ ևէ–ֆէ։

Puisard, բի–իզառ, ած. փոս ապտակի ջուրց. փերևէ ա՛ռ ռա–ֆռա–բռա։

Puiser, բի–իզէ, ն. հանել ջուր. 2. քաշել. հանել. առնուլ. ա՛ռ ևէ–ֆէ. 3. ֆօքևմոք. ևըբմոք. ա՛լմոք։

Puisoir, բի–իզուառ, ած. շերեփ (բարակի). (ևի–հերևէ–ևէ) էէքևէռ։

Puisque, բի–իսք, շմ. զի. որովհետև. պէրռ։

Puissamment, բի–իսամաի, մ. զօրութեամբ. առատիկ. ֆռ–վվէֆ ևէ. ֆռվէրճ. իֆրռֆ։

Puissance, բի–իսան, էգ. զօրութիւն. կարողութիւն. ճոխութիւն. իշխանութիւն. 2. բանականութիւն. կարողութիւն. 3. ա՛էրութիւն. պետութիւն. իշխանութիւն. ֆռ–վվէֆ. էֆֆէրռ. ա՛ֆըռ–

Pseudonyme, ֆ-ևդ-օ-պ-ոնի՛մ, ած. սուտանունաւ. մոլորական. ապը խոլոմ։

Pseudoprophète, ֆ-ևդ-օ-պ-օ-ֆի՛ն-օ-ֆ, ար. սուտ մարգարէ. խոլոմ, խոփմա ֆէյղամպէր։

Pseudorexie, ֆ-ևդ-օ-պ-օ-ռ-ֆ-ի, իէ. սուտ ախորժակ. խոլոմ էշխահ։

Psora, ֆ-ո-օ-ռ, ար. եւ իէ. } քոս.

Psore, ֆ-ո-օ-ռ, իէ. } ս-յ-ո-ղ։

Psorique, ֆ-ո-օ-ռ-իք, ած. քոսական. քոսոյ. ս-յ-ո-ղ-ա-պ-ոյիր։

Psyché, ֆ-ի-ւխ, իէ. շարժուն հայելի մեծ. պէր նվէ պէ-յ-ի-ւ-ֆ ոյնա։

Psychologie, ֆ-ի-ւ-ո-լ-ո-ֆ-իէ, իէ. հոգեխոսութիւն, ի՛րի ահվո՛լի նէֆտա։

Psychologique, ֆ-ի-ւ-ո-լ-ո-ֆ-իք, ած. հոգեխոսական. հոգեբանական. ի՛րի ահվո՛լի նէֆտ-ա-ֆ պ-ոյիր։

Psychologiste, ար. հոգեխոս. **Psychologue**, ֆ-ի-ւ-ո-լ-ո-ֆ, } հոգեբան. ի՛հլի ի՛րի ահվո՛լի նէֆտա։

Psylle, ֆ-ի-ւ ար. ճանճիշ. ֆ-ֆ-ա-ն-ճ-ա-։

Ptyade, ֆ-պ-իա-ֆ, } իէ.

Ptyas, ֆ-պ-իա-։ } ճգացքարի. պէհիրէն ֆի-ռ-իւ-ռ ա-ղ-ան խալան։

Ptyalisme, ֆ-պ-իա-լ-իզմ, ար. հատուկն լորձանց. ա-լ-ա-ր ա-ֆ-ը-ղ-ը։

Puamment, ֆի-ա-մ-ան, մ. ժանտահոտութեամբ. 2. խոշտանգական (ատել). ֆէհնա ֆօֆա-ի-ւ իվ. 2. ֆա-պ-ա-ճ-ա։

Puant, ante, ֆի-ա-ն, ան-ի, ած. ժանգահոտ. ժահահոտ. ֆօֆմա-ղ. ֆէհնա ֆօֆա-ղ-ա։

Puanteur, ֆի-ա-ն-ի-ֆ-օ-ռ, իէ. ժանգահոտութիւն. ժահ. նեխ. ֆէհնա ֆօֆա-. ֆօֆմա-ղ-ը-ֆ։

Pubère, ֆի-պ-ե-ռ, ած. իր չափ յարգանաց հասակաւոր. հասակաչափ. հուժկու. պ-ո-ղ-ի-ղ։

Puberté, ֆի-պ-ե-ռ-տ-ե, իէ. արգանք. սիք. չափ հասակի կատարման. չափահասութիւն. պ-ե-ղ-ա-ղ-ի-ֆ-ի-ւն. ե-ֆ-ի-ւ-ի-ն ղ-ո-ղ։

Pubescent, ente, ֆի-պ-ե-ս-ան, ան-ի, ած. ծածկեալ աղուամազով մարգոմբ. ի-ա-ֆի-ա-ն-ա-ֆ ոյմ ֆի-յ-ե օ-ղ-ան։

Pubien, enne, ֆի-պ-իէ-ն, էն, ած. (յօդակապ) ոսկրց ցայտից. ֆա-ը-ֆ ի-ֆ-ի-ն-ա-ֆ պ-ոյիր։

Pubis, ֆի-պ-ի-ս, ար. ոսկր ցայտից. ֆա-ը-ֆ ի-ֆ-ի-յ-ի։

Public, ique, ֆի-պ-ու-իֆ, ած. ժողովրդական. հասարակաց. համաշխարհի. 2. յայտնի. պատշակաւոր. աշխարհահռչակ. 3. հրապարակական. տէրտունական. ի-ա-ֆ-ա. ա-ն-ի-ֆ-ի-ա-ն-ա-ն. 2. ա-ղ-ի-ի-ֆ-ա-ղ-ա-ն. 3. պ-ի-վ-ի-ֆ-ի-ն ա-ֆ-ա-ի-ն-ի-ն պ-ոյիր։

—, ար. ժողովուրդ. համաշխարհ. հրապարակ. 2. հանդիսասրահ. ճեմատեղ. մեղ. խոլիֆ. օրհա. 3. ա-ղ-ի-ֆ-ի-ւ-ղ-ա-ֆ։

Publicain, ֆի-պ-ու-իֆ-ի-ն, ար. մաքսաւոր (առ Հրեայս). 2. բաժանող. հարկահան. ին-ֆրի-ֆ-ճի-. ին-ֆրի-ֆ ֆա-ֆ-ու-ճ-ա-ֆ. 2. ն-ա-հ-ի-պ-ա-ֆ։

Publication, ֆի-պ-ու-իֆ-ա-օ-ի, իէ. յայտարարութիւն. ծանուցումն. հրատարակութիւն. փա-յ-ա-ֆ-ա. չափ ֆն-ֆ. ի-ն-ի-ի-չ-ա-ր. իլան։

Publiciste, ֆի-պ-ու-ի-ի-ֆ, ար. մատենագիր, տեղեակ հրապարակական իրաւանց. ֆը՛ֆհի ավտ ֆ-ի-ի-ի-ֆ։

Publicité, ֆի-պ-ու-ի-ի-ֆ-ի-ֆ, իէ. աշխարհահռչակ յայտնութիւն. հրապարակութիւն. ա-ի-ի-ա-ր-ի-ֆ. իլանի-ի-ֆ։

կաւսաս. ինչանձը. 3. էքնաղէ։

Proximité, բռօքսիմիթէ, էփ. մերձաւորութիւն. 2. ազգականութիւն. խոչընդոտ. 2. խըտրէլէթ։

Prude, բրուտ, ած. զգօն եւ պարկեշտ կերպարանօք. ի՛հլի էրշլէթ ասլան։

Prudemment, բրուտման, ած. իմաստութեամբ. զգօնութեամբ. ոխէլանէ. ինկոպիր էլէ։

Prudence, բրուտանս, էփ. իմաստութիւն. զգօնութիւն. խորագիտութիւն. ոխէլէլէթ. ինկոպիր. հոշլիենկլի։

Prudent, ente, բրուտան, անթ, ած. իմաստուն. զգօն. խորհրդական. խորագէտ. ոխէլլը. ինկոպիրլի. հոշլիենկ։

Pruderie, բրուդըրի, էփ. պաճուճեալ զգուշութիւն կամ պարկեշտութիւն (կանանց). էրշ ի՛հլիլի՛։ ասլմա։

Prud'homie, բրուդոմի, էփ. լաւութիւն. ուղղամտութիւն, ողջմտութիւն. էրվէնկլի՛։ փէրէսիլի՛։

Prud'homme, բրուդո՛մ, ար. այր իմաստուն եւ վեճարոյ. ուղղամիտ եւ լաւաբարոյ ար. 2. ձկնորսապետ. ոխէլլը վէ հոինկիր էյմէ. էրվէնկ վէ փէրէսիլի էլէ. 3. պուլէթը պուլը։

Prune, բրուն, էփ. սալար. խրի՛։

Pour des prunes, վասն ինչ իրաց. վայրապար։ պօշ շեյ էլէն. պօշ խերճ։

Pruneau, բրունօ, ար. սալար չորացեալ. խրի՛ գուբուրուկ։

Prunelaie, բրունըլէ, էփ. սալարիք. պարտէզ սալարի. խրի՛լի՛։

Prunelet, բրունըլէ, ար. աւշարակ ի սալարի. խրի՛ շիրինկի։

Prunelle, բրունէլ, էփ. վայրի սալար. մամուխ. 2. բիբ. 3. կերպաս ինչ նուրբ. եէմէն էրէյէ. 2. կօշ պէպէյէ. 3. պէր նէվ ինճէ գուրմալ։

Prunellier, բրունէլիէ, ար. մամխի. եէմէն խրէյէ ողմը։

Prunier, բրունիէ, ար. սալարի. խրի՛ ողմը։

Prurigineux, euse, բրուրիժինօ, օզ, ած. մարմնայնական. կիճիկլիխրի՛։

Prurit, բրուրի՛, ար. մարմնայուն. կիճիկ։

Prussique, բրուսիք, ած. **Acide —**, պրուսականթթու. խառնուած ինչ թունաւոր. պէր նէվ չէհրէլի ինկրէկ։

Prytane, բրիթան, ար. դատաւոր, առաջնակարգ, շահապետ (Աթենացւոց). (Քոթէ եռանդիսմանօս) գործը, հոշլիէ, էնկիսիա։

Prytanée, բրիթանէ, ար. ժողովարան առաջնակարգաց (Աթենացւոց). (Ընծա) հոշլիէրլէրինին հէնկէրմանէսի։

Psallette, փսալէթ, էփ. դպրաց, վարժաց երգեցիկ մանկանց եկեղեցւոյ. փէչէսի խոնճաթէլէրի ինկրէկմանէսի։

Psalmiste, փսալմիսթ, ար. սաղմոսանուագ մարդապետ. սաղմոսերգու. չէպօսր խաղան փէյղամպէր. հոխլի՛ֆի հէզմիր։

Psalmodie, փսալմօդի, էփ. սաղմոսերգութիւն. սաղմոսանուագութիւն. չէպօսր ըֆղամ։

Psalmodier, փսալմօդիէ, ն. սաղմոս ասել. չէպօսր օֆղամաք։

Psaltérion, փսալդէրիօն, ար. սաղմոսարան. սուրբ. ռաձիօ։ [մուս. հէզմօ։

Psaume, փսօմ, ար. սաղ-

Psautier, փսօդիէ, ար. սաղմոսարան. չէպօսր փիշտախը։

Providence, բ֊օվէդօ֊, էդ. տեսչուհիւն (Աստուծոյ). խնամակալուհիւն. հոգաբարձուհիւն. հիւժ ի բէզդօնէյէ. գօգիը։

Provignement, բ֊օվէյնէ֊ըմ֊, ար. առնելն տալուհիւտա. փալտըրմա էլիլը։

Provigner, բ֊օվէյնէ֊, ն. հիւղել զտալուս, գբաբառնակս. տալուհիւտ առնել. փալտըրմա էլիլը։

— , ն. բազմանալ. աճել. ծաւալիլ. զօզալմաք. ակօյնօ֊ը։ խայըլմաք։

Provin, բ֊օվէն, ար. տընկուած բարեաճակ. տալուհիւտ. աղուբայ. ասմա փալտըրմասը։

Province, բ֊օվէն֊, էդ. նահանգ. գաւառ. 2. քնակիչ գաւառի իրիք. խյալէն. 2. պէր խյալէնին ընհալնօ֊։

Provincial, ale, բ֊օվէնսիալ, ած. գաւառական. նահանգական. խյալէնի գօյբէ։

— , ար. գաւառական. գաւառացի. 2. գաւառապետ (վանորէից). խյալէնի. փէլաւըը. 3. պէր խյալէնին հանուելըտըրընը նազըրը։

Provincialat, բ֊օվէնսիալ, ար. գաւառապետութիւն վանորէից. պէր խյալէնի հանուելըտըրընը նազըրըղը։

Proviseur, բ֊օվիզէօ֊, ար. վերակացու արքունի դպրոցի. չոհանէ հէդիկօյին նազըրը։

Provision, բ֊օվիժիօ֊, էդ. պատրաստութիւն. միմիրք. համբաւրք. պաշար. պիտոյք. 2. յառաջընթացք վճիռ. 3. կարգաւճ կամ իրաւունք կարգելոյ ի հաս ինչ եկեղեցական. 4. վարձք հոգաբարձութեան կամ յանձնարարութեան. ընկօրնէ. ղօնըրէ. լուալամը։ 2. ճոխ֊փ. 3. բէրէքէթ էլան հէ֊ֆ. 4. էլէնօ֊ղ էնօդիկնէ բ֊օյնէ էդիմ֊ը էնօխօտ բ֊օյնէ էդիմ֊ը օճ֊ղհյնէ. Ա. գօճ֊օյնճ֊ըմ֊գօդիը։

Par —, կանխաւ. առ ժամանակ մի. առ այժմ. ճոխ֊փ֊օդիմ֊ը. պէր ազ վօգի էնէն. շնհալնէ֊ի։

Provisions, էդ. յդ. հրամայական կարգելոյ ի հաս ինչ. ընկշնհ պէրօ֊ը։

Provisionnel, elle, բ֊օվիժիօնէլ, ած. առժամանակեայ. յառաջընթաց. պէր ազ վօգի էնէն օլան. ճ֊գօդ֊պէնէն օլան։

Provisionnellement, բ֊օվիժիօնէլըմ֊, մ. առ ժամանակ մի. պէր ազ վօգի էնէն։

Provisoire, բ֊օվիզօ֊ար, ած. առժամանակեայ. պէր վօգի էնէն։

Provisoirement, բ֊օվիզօ֊ար֊ըմ֊, մ. առ ժամ մի. ականաւոր. պէր ազ վօգի էնէն. բ֊օղնէ֊ն էֆօյնէ֊։

Provisorat, բ֊օվիզօ֊ա, ար. վերակացուհիւն արքունի դպրոցի. չոհանէ հէդիկօյին նազըրըղը։

Provisorerie, բ֊օվիզօ֊ըդ, էդ. պաշտօն, պաշտիս վերակացուհիւտա արքունի դպրոցի. չոհանէ հէդիկօյին ճ֊գօդիկըլէյնէ։

Provocateur, trice, բ֊օվօգատէօ֊, դ֊էս֊, ած. դրդուիչ. գին վճռիչ. գընդրդօղ֊ը։

Provocation, բ֊օվօգասիօն, էդ. հրապոյր. գըրգռուհիւն. գին. գընդրդմ֊. գօվէդ։

Provoquer, բ֊օվօգէ, ն. դրդել. գրգռել. հրապուրել. ձայնաւորս լինել. գընդրդմաք. գին վճռէ֊. գօվէդ էնէն։

Proxénète, բ֊օքսէնէդ, ար. միջնորդ վաճառաց. 2.

Protestation, բ-օ-ք-օ-պ-ա-ւ-թ-ի-ւ-ն, իգ. պատանութիւն. վկայութիւն. 2. խոստումն. առաջարկութիւն. երդմնական պատրաստութիւն. 3. բողոք ընդդէմ. ներբող. 2. վար. ուխտ. ներհակ. 3. գոյութիւն ներհակ ուրոյ:

Protester, բ-օ-ք-օ-պ-ե, ն. վկայել. պատանել. խոստանալ հաստատութեամբ. 2. ընդդէմ բողոքել. հակառակ երդանել. ուխտիւ վերջել. ներբող, վար ներհակ. 3. ինքնին ինքեան ներհակ. գոյութեան ընթացից. մերձենալ պակասել ներհակ:

Protêt, բ-օ-ք, ած. բողոք ընդդէմ չընդունելութեան փոխանակագրոյն. գործի ներհակութիւն գործոյ օրինաւորութեան գոյութեան:

Prothèse, տ. **Prosthèse.**

Protocanonique, բ-օ-ք-օ-կ-ա-ն-ո-ն-ի-կ, ած. առաջնականոն (մատեանք Գրոց սրբոց). գանո՛նէ երկրորդ օրէն (մատեանք գործոց երկրորդ ներգործութեան):

Protocole, բ-օ-ք-օ-կ-օ-լ, ած. մատեան, արձանագիր (նամակաց, կառակաց . . .). տիպ. ձայնագիր. գոյգնամէ:

Protomartyr, բ-օ-ք-օ-մ-ա-ր-տ-իր, ած. նախավկայ. իւր ընկերք:

Protonotaire, բ-օ-ք-օ-ն-օ-թ-ե-ր, ած. դպրապետ. պաշտօնեայ տեղիոյ:

Protosyncelle, բ-օ-ք-օ-ս-ի-ն-կ-ե-լ, ած. առաջնակարգ հայրապետական ցուցից. ըստ ժամանակի տեղապահ:

Prototype, բ-օ-ք-օ-տ-ի-պ, ած. նախանկար տիպ. կաղապար. առ եօթնից, գործոյ. նշանախնդիր առնելիք:

Protoxyde, բ-օ-ք-օ-ք-ս-ի-տ, ած. առաջին աստիճան. տարբերին իւր գոյն:

Protubérance, բ-օ-ք-ո-ւ-պ-ե-ր-ա-ն-ս, իգ. ելեւմուտ. ուռուցիկ, կարկառուած մասն. ընդարձակութիւն. գոպտրիը:

Protuteur, բ-օ-ք-ո-ւ-թ-ե-ո-ր, ած. առաջապահ խնամակալ. վասն վերին:

Prou, բ-ո-ւ, ած. բաղում. բազմական. շատ. երկար. երեկոյ:

Proue, բ-ո-ւ-ա, իգ. առաջք նաւու. ներհնին պատ ընթացից:

Prouesse, բ-ո-ւ-ա-կ-ս, իգ. արուեստ քաջութեան. 2. գերազանցութիւն. անուանակոչութիւն. երեւելի. 2. ուխտիւ վերջին ներհակ երանելի:

Prouver, բ-ո-ւ-վ-ե. ն. յանդիմանել. դատապարտել. յայտ առնել. իսպառ երեւեցուցանել. ներհակ երեւիլ. պերճանի երեւիլ:

Provéditeur, բ-ո-վ-ե-ք-ի-տ-ո-ր, ած. հաշտարարական. անուանի. հատարարձու. երեսփոխան. գործակատար. նոպէտ:

Provenance, բ-ո-վ-ը-ն-ա-ն-ս, իգ. երկրագործ վարձատր. (գինւոյ) ներհակ հոտ:

Provenant, ante, բ-ո-վ-ը-ն-ա-ն, ան-թ, ած. յառաջ երկեալ. գերազոյն օրէն. հոսական ներհակ:

Provende, բ-ո-վ-ա-ն-տ, իգ. պաշար. պարէն. 2. խառնեալ ունդք ի պարարել գիսաշինս. ղոխըրք. գոհանա. 3. գոյանալորը ուխտիւ երեսին ներհակ երեսին գործոյ ղոխըրք:

Provenir, բ-ո-վ-ը-ն-ի-ր, ն. բխել. ծնանիլ. յառաջ գալ. առաջ, հոսիլ օրմամբ. երերիլ ներհակ. գործոյ:

Proverbe, բ-ո-վ-ե-ր-պ, ած. առակ. ոճաբան. պատրոյգ ոճաբան:

Proverbial, ale, բ-ո-վ-ե-ր-պ-ի-ա-լ, ած. առակական. ոճաբանի:

Proverbialement, բ-ո-վ-ե-ր-պ-ի-ա-լ-ը-մ-ա-ն, մ. առակօք. նմանութեամբ. ոճաբանի առնելի:

ֆիւն (գրաց դրաչմեքենայ) · էլաննաւոք ։

Prospère, բ-օ-սքէ-, ած · յաջողական · յաջող · երջանիկ · բախտաւոր · հնէ-օ-էր · սէ-օ-քէ-լէ · հնա-օ-էր ։

Prospérer, բ-օ-սքէ-ե, չ · յաջողել · երջանկանալ · բա-ն, էլէրէ կիլի-ք-ի · լաւէյէ ա-ղբա-մաք · էգալ պա-լմաք ։

Prospérité, բ-օ-սքէ-էթ-ք, էք · բախտաւորու-ֆիւն · յաջողու-ֆիւն · երջանկու-ֆիւն · պոխէ · էգալ · սէ-օ-քէ-լէ ։

Prostate, բ-օ-օ-պա-ը, էք · պէզէ սեբման · հնդէ ը-օ-պ-քէ-լէ ։

Prosternation, **Prosternement**, բ-օ-օ-պ-քէ-նա-օ-իօ-ն, էք · երկիր-ապա-գու-ֆիւն · ներքե գա-փանմաք ։

Prosterner (se), ա-ը բ-օ-օ-պ-քէ-նէ, ե · խոնարհիլ · յերկիր անկանիլ · երկիր ապա-գանիլ · ա-յա-ղ-ը-նա պ-էլ-ը-ք · ներքե գա-փանմաք ։

Prosthèse, բ-օ-սթէ-զ, էք · յաւելուած · էլավէ ։

Prostituée, բ-օ-օ-պ-էթ-ե, էք · բոզ · գա-հոլէ ։

Prostituer, բ-օ-օ-պ-էթ-ե, ե · պոռնկացու-ցանիլ · մատ-նել ի պոռնկու-ֆիւն · 2 · ա-պարտել · գձձել · յանար-գու-ֆիւն իջեւ-ցանիլ · ը-նա-յա էլ-ա էրիւէ-ք · 2 · բէ-ավոյ էրի-ւէ-ք · էր կիրիբ-ւէ-ք ։

Se —, ե · պոռնկիլ · 2 · վա-բիլ բան հաճոյից ապ-ղ · անձնատուր լինել · էնոբէյ ը-նա-յա վէրւէ-ք · 2 · ախէրէն էջ-յ-ինճէ գա-վըռանմաք · ներու-էա օլմաք ։

Prostitution, բ-օ-օ-պ-էթ-ի-օ-ն, էք · պոռնկու-ֆիւն · 2 · մատնու-ֆիւն (օրինաց) · ան-ապատու-ֆիւն · բ-օ-ա-ը-ա-ք · 2 · ը-էլ · էր կիրիբ-ւէ ։

Prostration, բ-օ-օ-պ-օ-ա-օ-իօ-ն, էք · անկում · ակարու-ֆիւն · (գ-օ-վէ-ի-պ-քէ-ն) պէ-ը-ն · ներ-գա-ծու-ը-ք · 2 · պ · **Prosternation.**

Prostyle, բ-օ-օ-պ-էլ, ա-ը · սիւնազարդ անդաստակ (տա-ճարի) · պէրէ-ւէ-ք ավը-ա ։

Protagoniste, բ-օ-օ-պ-ա-ի-օ-նիս-ք, ա-ը · առաջին նահա-տակ ի ֆիւաւէր · ներ-գա-ծու-ը-ք-ի-ա-ն ։

Protase, բ-օ-օ-պ-ա-ը, էք · յառաջաբան ֆի-աւէրական բանաստեղծու-ֆիւն · ներ-ներ ը-էրինէն մա-գ-ա-պ-քէ-լէ-ք ։

Protatique, բ-օ-օ-պ-ա-պ-էք, ած · (անձն) որ առնէ զյառա-ջաբան ֆի-աւէրական խաղ-ու · ներ-ներ օյա-նա-ա-նա-ն մա-գ-ա-պ-քէ-լէ-նէ էպ-էն ։

Prote, բ-օ-օ-ը, ա-ը · հսպա-բարձու, վերակացու գրոչ-մանոցի · պա-ա-մէ-ա-նէ նա-ը-ը-ը · 2 · պ · **Correcteur 1.**

Protecteur, trice, բ-օ-օ-պ-էք-ե-օ-ը, պ-օ-խ · ա-ը · ես էք · պաշտպան · հնչ-ա-յէ-լինէք · ֆօր-ա-յա-ն-ա ։

Protection, բ-օ-օ-պ-էք-ի-օ-ն, էք · պաշտպանու-ֆիւն · ֆի-իկու-նք · հնչ-ա-յէլ · ախյանէլ · ա-ր-ֆա ։

Protectorat, բ-օ-օ-պ-էք-ը-օ-ա, ա-ը · հսպաբարձու-ֆիւն · պաշտպանողու-ֆիւն · հնչ-ա-յէլ-ի-ք-ա-ը-ը-ը-ք ։

Protée, բ-օ-օ-ը, ա-ը · պրա-տեւս · անձն յոդդոդդ, դի-բ-ա-ի-ա-ի-ա-ի · ախֆա-ը-ա-ը, պա-յա-ա-ք-ե-լէ-լէ-ր էլէ ։

Protéger, բ-օ-օ-պ-էժ-ե, ե · պաշտպանել · պատսպարել · ֆի-իկու-նք լինել · հնչ-ա-յէլ, հըձ-ը էրի-ւէ-ք · ֆօր-ա-յա-ք · ա-ր-ֆա օլմաք ։

Protestant, ante, բ-օ-օ-պ-էս-թ-ա-ն, անթ, ա-ը · ես էք · բողոքող · բողոքական · բ-ը-օ-ներ-ա-ն ։

Protestantisme, բ-օ-օ-պ-էս-թ-ա-ն-իզմ, ա-ը · բողոքողու-ֆիւն · բ-ը-օ-ներ-ա-ն-ը-ք ։

Proquesteur, բրօ-օ-ք-ե-ս-թ-ե-օ-ր, ար. փոխանակ գանձատրի (Հռոմայեցւոց) · ընդհանուր վերակալ։

Prorata, բրօ-օ-ռ-ա-թ-ա, ար. **Au —**, ըստ չափու համեմատութեան. (հիւսիսին) կէօրէ։

Prorogatif, ive, բրօ-օ-ռ-ո-գ-ա-թ-իֆ, իվ, ած. յետկարիչ. յապաղիչ. ի-հետևէն ուղղած. կէմ-ի-ռ-ի-ր-ե-ն։

Prorogation, բրօ-օ-ռ-ո-գ-ա-սիօն, իզ. ժամանակակէտ. ժամադրութիւն. 2. յետկարութիւն. յապաղութիւն. ի-հետևէն. վարձ. 2. ուղղում. կէմ-ի-ռ-ի-ր-մ։

— **de juridiction**, *ինքնակամ հնազանդութիւն օտար առեներ*. հի-ա-մ օրմայեն մահէմէյէ իրասըն կըմսէ։

Proroger, բրօ-օ-ռ-ո-գ-է, ե. ձգել. յապաղել. ապառմ ժամանակի մը դնել. յետկարել. ուղղում. վճռապրագիրը կէմ-ի-ռ-ի-ր-մէ։

Prosaïque, բրօ-զ-ա-ի-ք, ած. նման կամ սեպհական արձակ բանից. նէսրի։

Prosaïser, բրօ-զ-ա-ի-զ-է, ե. արձակ բանս գրել. ինքնատիպ խօսքեր։

Prosaïsme, բրօ-զ-ա-ի-զմ, ար. նմանութիւն, գարձուած, որ արձակ բանից. նէսր իրասը։

Prosateur, բրօ-զ-ա-թ-ե-օ-ր, ար. արձակագիր. մատենագիր արձակ բանիւք. նէսր ի-հ-ե-ղ-ի-ֆ. փէլ՛ի ինքնատիպ ի-հ-ե-ղ-ի-ֆ։

Proscénium, բրօ-ս-կ-ե-նիօմ, ար. յատակագծին մասունք. ներքրնաւոն քօն հատրոֆը։

Proscripteur, բրօ-օ-ս-կ-ր-ի-պ-թ-ե-օ-ր, ար. տարապիչ. նէֆի խրիմ։

Proscription, բրօ-օ-ս-կ-ր-ի-փ-սիօն, իզ. վճիռ մահու. գրեհատարտութիւն. 2. բարձանութիւն. ջնջութիւն. տարապրութիւն. 3. հարատահարութիւն. բռնութիւն. հալածանք. գոյնէ գայիր հի-ա-մ. 2. գողերմա. պոյնիսէ ինձի. հերսա-փէյէրի. 3. զա-մ. ճէզայ ի-ա ճէֆա։

Proscrire, բրօ-օ-ս-կ-ր-ի-ր, ե. դատապարտել ի մահ ազատնց դատէզի. արտաքոյ օրինաց դնել. 2. հետացուցանել. հալածել. տարապիր տանել. 3. մերժել. ի բաց հանել. ջնջել. գոյնէ հի-ա-մ ինի-ա+. 2. էզտ-ե-լ-ի-մ-ե. սէրմէ+. 3. գ-ե-լ-ե-ր-մ-ե. պէֆ ինի-մէ+։

Proscrit, ite, բրօ-օ-ս-կ-ր-ի, իթ, ած. տարապիր. արատրեալ. 2. դատապարտեալ ի մահ. 3. ջնջեալ. բարձեալ ի միջոց. ի-ա-չի-ա. 2. գոյնէ մահէ-մ. 3. գ-ե-լ-ի-ր-մ-ե. պինի-ա օրմա-լ։

Prose, բրօ-զ. իզ. արձակ, հետեւակ բանք. նէսր. էզ-լա՛ի մէնասար։

Prosecteur, բրօ-օ-ս-կ-ե-ք-թ-ե-օ-ր, ար. յատակագիծ հերձիչ. էվվէլ ընէլրի ճրիմ։

Prosélyte, բրօ-զ-ե-լ-ի-թ, ար. եկուորեա. եկ. 2. մատաղատուն, նորահաւատ. 3. արբանեակ. աշակերտ. պահել. 2. ինձի գրի-ն-ի-ե-ն օլան. ի-հ-ի-ն-գ-ի. 3. իսպի. հեվօփար. զահիպ։

Prosélytisme, բրօ-զ-ե-լ-ի-թ-իզմ, ար. զան արբանեակս շահելոյ. զահիպ գալանմա զայրինի։

Prosodie, բրօ-զ-ո-փ, իզ. հնչուածի կանոնեալ. առապանութիւն. արտաղ։

Prosodique, բրօ-զ-ո-փ-իք, ած. առոգանութեան. արտաղի։

Prosopopée, բրօ-զ-ո-փ-ո-փ-է, իզ. երեսս առնուլ. պիտատնութիւն. խոնի՛ն ոլֆան։

Prospectus, բրօ-օ-ս-փ-ե-ք-թ-ո-ս, ար. յայտարարու-

ժամ. 2. առանց հիմանե եւ հաստատուն հիմունք. առանց պատճառի. վայրապար. 2. ինքիրեն:
Hors de —, ի. Mal à A — de rien, —:
A tout —, յամենայն ժամ. ցանկ. հեր պատրաստ. պատրաստ:
A-propos, ած. պատահ ժամ. պատահաւորութիւն. պատահական վայրկեան. պատահական:
Proposable, բ. որ կարի առաջարկելի. ած. առաջարկելի. որ, ինքեան օրհնաբար:
Proposant, բ. որ առաջարկի, ած. աշակերտ առաջադրեալ հարցմունս առ դաստիարակ. ի՛նչի կոհակի հարկէն ազատեալ:
—, ած. որ առաջարկիչ. որ կարծիք:
Proposer, բ. որ առաջի դնել, առնել, արկանել. առաջարկել. 2. մատուցանել. առաջարկել. 3. խորհրդակցիլ. ինքեան, որ կրնիք. 3. առնել. վերջ. 3. վար կրնիք:
Se —, ի. դնել, հաստատել, առնել ի մտի. յառաջադրել. ձիրերնիս գօտի. ընչեղն գօտի:
Proposition, բ. որ առաջարկութիւն. յառաջադիր նիւթ. յառաջադրութիւն. խօսք. բանք. 2. առաջարկութիւն. խնդիր. պայման. նիւթ. գաղափար. պատ. 2. ինքեան. որ. գործ. 3. հարկ:
Pains de —, հայց առաջարկութեան. խո՛պլի հոգի:
Propre, բ. որ ած. պատշաճ. դիպող. բարեկան. 2. առանձինն. սեպհական. անցնիբ. բան. 3. ինքն. ինքն իսկ. եւս. իսկ. ի. մարթ. յարդարել. վայրկեան. դէնուրկ. պատրաստ. 3. տեղացի. ազգական. գործ. վարժ. ի. ինքիր. գէ՛ն:
— à rien, ած. սեպհական, առանձինն ինչ. սեպհականու-

ի ընչմոք. 2. ի-այմոք. ընչիր եմ-
ռէք. պէ-այ-ի-ռէք:
Se —, ֆ. սերտանալ. ծառա-
լել. տարածանել. ի-այընչմոք.
ինի-ինչ-ր պ-ոչմոք:
Propension, բ-օբ-ոյ-ի-օյ-ինք.
հակումն. միտումնք. ի-չի-
ռէ. ռէյլ:
Prophète, բ-օֆէք, ար.
մարգարէ. առաջ. ինայական-
ոէր. ընոյք:
Prophétesse, բ-օֆէք-է-ս,
ին. կին մարգարէ. ընոյնէն:
Prophétie, բ-օֆէ-ի, ին.
մարգարէութիւն. ինայական-
ոէրնի:
Prophétique, բ-օֆէք-ին,
ած. մարգարէական. կան-
խատեսական. ինայական-ոէրի:
Prophétiquement, բ-օ-
ֆէք-ին-ընչմոք, ռ. մարգարէա-
բար. ինայական-ոէրնիւնէ:
Prophétiser, բ-օֆէք-ին-ել, ն.
մարգարէանալ. յառաջագոյն
գուշակել. ինայական-ոէրնի եմ-
ռէք. ինչ ին ոէօյնի-ռէք:
Prophylactique, բ-օֆի-
լաքթիք, ած. նախապահպան.
խվիչ ին-ոքն հըֆչ ի-ոքն:
Propice, բ-օբիս, ած. քա-
րի. հաշտարար. ձեռնտու.
հաշտ. հաճ. 2. պատահ.
դիպուած. ոքի ի-ոլինի. ի-ոլոր-
ըմ. ռ-այի-ոէր. 2. ռ-այընչ-ն.
ռ-վ-ոֆըմ. ռ-ոռի-ո:
Propitiation, բ-օբիս-իս-ոյօյ,
ին. քաւութիւն. հաշտու-
թիւն. ի-ֆ-ոլինի. մաղթիրնի:
Propitiatoire, բ-օբիս-իս-
պ-ռ-ու-, ած. քաւութեան.
ի-ֆ-ոլինի պայիր:
—, ար. տեղն քաւութեան.
քաւութիւն. ի-ֆ-ոլինի ռ-
ըռպէ:
Propolis, բ-օբօլիս, ին.
ականատամոմ. փիչ-պօլ-ս:
Proportion, բ-օբօ-ոյօյ-ինք.
համեմատութիւն. չափա-
կցութիւն. կշռութիւն. 2.
պատշաճութիւն. միաբա-
նութիւն. ռ-ոպ-ինի. ին-
պոպէ. մըքի-ոռինի. 2. ի-ոռ-ը-
չըէ-ըէ. ո-այընչ-ն-ռ. ռ-
ն-ոռի-պ-ինի-ռէ:
— gardée..., համեմատաբա-
ժանութիւն. քան չափու համե-
մատութեան. հնէր ի-այֆի-այ-
ն-ը պ-ի-չի-ռէրի:
A —, **En** —, ռ. քան չա-
փու. քան համեմատի. ի-ոլրի.
ֆ-ոպ-ր:
Proportionnalité, բ-օ-
բօ-ոյօն-ի-ինք, ին. համե-
մատականութիւն. հա՛ի ին-
ն-այ-ա:
Proportionnel, elle, բ-օ-
բօ-ոյօն-ել, ած. համեմատ.
համեմատական. պատշաճա-
կան. ինպ-ոմ-ը. ռ-ոռ-ոյ:
Proportionnellement, բ-օ-
բօ-ոյօն-ել-ընչմոք, ռ. համեմա-
տութեամբ. քան համեմա-
տի. ռ-ֆ-այի-ռէն ի-չրի:
Proportionnément, բ-օ-
բօ-ոյօն-ընչմոք, ռ. քան չափու.
քան համեմատութեան. ռ-
ն-ոռի-պ-ինի-ռէ. վ-ոյի-ռ ի-չրի:
Proportionner, բ-օբօ-
ոյօն-ի, ն. համեմատել. պատ-
շաճեցուցանել. համեմատ
յարգարել. հնէմ-ը ին-ռէ.
ռ-ոռի-պ-ինի-ռէ ի-ոֆմ-ռ. ոյ-
ըն-ոյէրնի-ռէ ա-այընչ-ն ի-ոֆմ-ռ:
Propos, բ-օբօ, ար. խօսք.
բանք. բանակցութիւն. 2.
անօտ բանք. 3. նիւթ. կէտ
նպատակի. 4. պրպտու-
համառօտութիւն մտաց. յա-
ռաջադրութիւն. 5. խոր-
հուրդ. միտք. 6. առաջար-
կութիւն. խնդիր. ոէօչ.
ոէօհոյնի. 2. ոյնհո-ոք ոէօչ.
3. մտօք. ֆ-ոռ. 4. ֆ-ըռ-ը.
նէյնի. 5. ռ-ըռ-ո. ֆնէէր. 6.
ար-ը. ինի-ւնֆ:
À —, քան պատշաճի. ի
գէպ. 2. քաչ անկաս ի միտ
իմ. այլ արդ. ի-ոֆըէըչ-ընիռ-
ա-այընչ-ն. ինռմռ. 2. էյնի ինռ-
ըմ-ռ նիւրի. ռ փէյնէ ռմմռ:
Mal à —, անհամ. առաս-

բէնօ. Խնէի փօնօլան նամաննօ պէյան, լավ, նէլը խնէ։

Pronaos, բռնաոս, ար. գաւիթ, անդաստան առաջագ. հէյէթ էէլլեհը։

Pronateur, բռնաթէօռ, ած. վայրահակ (դնդերը բացիկ). (ասոնօ) էէրէ առրթըէրան (ապալէի)։

Pronation, բռնասիօն, էթ. հակումն ափով ձեռաց յերկիր կոյս. ասոնօ էէրէ պէօպէրէ։

Prône, բռօն, ար. հրապարակաւոր վարդապետութիւն. հոգեւոր ճառք. քարոզ. 2. յորդորումն. յանդիմանութիւն. վազ. բահոնի պէօզ. 2. նախճան. խոպէր։

Prôner, բռօնէ, ն. քարոզել. հրապարակաւոր լինել. 2. յոյժ գովել. կարի բարձրացուցանել. 3. (երկայն եւ ձանձիր բանիւք) յանդիմանել. վազ վէրմէ. 2. ըշխէի պէհռ խնէ. 3. (ասպառն վէ ճան ագռճը պէօզլէր իլէ) խոպէր վէրմէ։

Prôneur, բռօնէօռ, ար. քարոզիչ. 2. գովիչ. 3. չաղփադի. մեծարան. վազ վէրէնի. վէրմէ. 2. պէհռ կոխէն. 3. լռֆասան. եօչնախօսիա։

Pronom, բռօնօմ, ար. փոխանուն. դերանուն. պամբ։

Pronominal, ale, բռօնօմինալ, ած. դերանունական. պամբրի։

Pronominalement, բռօնօմինալըմա, մ. իբրեւ դերանունական պայ. ֆիճ'լի պամբրի նախընծա։

Prononcé, բռօնօյնէ, ար. կարգացումն. ծանուցումն. օգնամա. պէյան խնէմ։

Prononcer, բռօնօյնէ, ն. հնչել. յօդել. ասել. ածել. 2. վճիռ տալ. սահմանել. 3. յայտ, ազգ առնել. 4. խօսել. ճառել. կարդալ. 5. ի յայտ ածել. յայտ յանդիմանել. բերեւոյթ ցուցանել. բէլէֆէթ խնէմէ. 2. ախճել. էօչմէ. խր խնէմէ. 3. պէյան խնէմէ. պռոյոռմէ. 4. սօյլէմէ. խոթբէր խնէմէ. 5. ածէն բամ խնէմէ։

Prononciation, բռօնօյնասիօն, հնչիւն. հագադասփառութիւն. հնչիւն. 2. ճառումն. ճառասացութիւն. խելֆէֆէ. 2. սօյլէյէլ. խոթբէր. 3. փ.

Prononcé.

Pronostic, բռօնօսթիք, ար. կանուխ գուշակութիւն. 2. ըղձալի իւն քաւդէից. 3. գուշակահաւատչեայ. նշանակ. ֆէլէն պռոյռ. 2. գնահէճիմ. լէր բրմէլ. 3. գէլլէլի. նիլան։

Pronostiquer, բռօնօսթիքէ, ն. գուշակել. յառաջագոյն իմանալ. ֆէլէն սօյլէմէ. եվվէլտէն պռոյռ.

Pronostiqueur, բռօնօսթիքէօռ, ար. կանխագէտ (ընդ կատաս). եվվէլտէն պռոյռ, ռնլռյան։

Propagande, բռօբաղանթ, էթ. ժողով տարածման հաւատոյ. 2. խումբ, կամ տարածանելոյ (գնորաձեւ կարծիս). (Իմաստ) նէ'լէրի պէն մէճէլէմ. 2. նէ'լէրի պէ-յէ՞։

Propagandiste, բռօբաղանթիպէթ, ար. անդամ ժողովոյ տարածման հաւատոյ. նէ-լէրի պէն մէճէլէնինն ապալըբէնան պէրի։

Propagateur, բռօբաղաթէօռ, ար. սփռիչ. տարածիչ. նէլը խպէն։

Propagation, բռօբաղասիօն, էթ. սերունդ. ածումն. 2. տարածումն. 3. յառաջադիմութիւն. զարգացումն. ապռլըմ. վէրէյնէն ապռնմաբ. 2. խայըմ. ընինլաբ. 3. էվէրլէմէ. պէյէմէ. ինքնէթէն։

Propager, բռօբաղէ, ն. բազմացուցանել. սերել. 2. տարածանիլ. ածելացուցանել. ապռլռմաբ. վէրէյնէնինի ար-

զբօսանք. Ճեմք. 2. տեղի զբօսանաց. Ճեմելիք. Լեզուի. Լեզուաբան. 2. Լեզուագէտ. Լեզուի Լեզուի Լեզուի:

Promener, բ—օմ̇ընել, ն. շրջեցուցանել. Լեզուագէտ:

— qn., ի—թարթափեցուցանել զոր. ի զուր յուսացուցանել. ափընդրմուխ. օյալտրմուխ:

Se —, յ. Ճեմել. շրջել. զգնալ. Լեզուի. Լեզուագէտ:

Promeneur, euse, բ—օմ̇ընօ, ենց, ու. եւ էի. շրջեցուցիչ. 2. շրջող. Ճեմող. երբ—ջը Լեզուագիտի. 2. Լեզուի. Լեզուի ուվէն:

Promenoir, բ—օմ̇ընատ—, ու. զբօսանաց վայր. Ճեմելիք. Լեզուագէտ Լեզուի. ուվէն Լեզուի:

Promesse, բ—օմ̇ը, էի. խոստումն. ուտելիք. 2. մուրհակ պարտուց. ուօղ վէրմի. վճռ. 2. խոհվէի:

Prometteur, euse, բ—օ—ուդիչ—, ենց, ու. եւ էի. խոստացող. ուօղ վէրմի:

Promettre, բ—օմ̇ուդ—ը, ն. խոստանալ. 2. յառաջադրել ասել. 3. յուսացուցանել. 4. հաստատել. ուօղ վէրմի. վճռ Լիմի. 2. էիլ ի ինի. 3. տմտուրմուտ. 4. ատհի ուվի:

Se —, յ. յուսալ. 3. հաստատել, դնել ի մէջ. խոստանալ. ուսմի. 2. ֆիւրլիի ֆօմի. ուօղ վէրմի:

Prominence, բ—օմինանս, էի. առաւել բարձրութիւն. գէյ յարի Լի—ուի:

Prominent, ente, բ—օմ̇ինան, ենտ, ած. առաւել բարձր. բարձրագոյն. Լի—ուէի:

Prominer, բ—օմ̇ինի, ը. բարձրացնել կալ. լինել բարձրագոյն. գէյարի Լի—ուի օլմի:

Promiscuité, բ—օմ̇իսկիւ—ի—ի, էի. խառնուած. խառնութիւն. ֆոբլեմէլը:

Promission, բ—օմ̇իսիօն, էի. Terre de —, երկիր աւետեաց. 2. երկիր յուսացիի. ուրդ Լ—ի տելէտրի. 3. հաճաստատ գիլի—էի:

Promontoire, բ—օմ̇ոնթուար, ու. սարաւանդ. հրուանդան. փող պոռնու. պոռնան:

Promoteur, բ—օմ̇օ—ուր, ուած էի. յառաջ մատուցիչ. 2. դրդիչ. գրգռիչ. պատճառ. հիմնադիր. Լիարի Լի—ի—ուի. 3. պոռնուկ:

Promotion, բ—օմ̇օսիօն, էի. յառաջնգուածիւն. 2. համբարձումն յաւագութիւն. Լիարի Լիօլի—ը. հանուգաց երջրի. 3. հանուգաց երջ:

Promouvoir, բ—օմ̇օ—ուար, ն. յառաջ ձգել. ի պատիւ հանել. Լիարի Լի—ի—ի. հանուգաց երջրի:

Prompt, pte, բ—օ, օ՛ր, ած. վաղ. կազմ. պատրաստ. 2. շրջ. փոյթ. կայտառ. 3. ցասկոտ. Լ—ուռ. հոգեր. 2. Լ—ուի. Ի—ը. ուէ—ը Լի—ի. 3. Լ—ուի:

Promptement, բ—օ—ի—ի, ա. փութով. վաղվաղակի. գայրեի Լի. Ի—ի:

Promptitude, բ—օմ̇ի—ի—ի, էի. արագութիւն. փոյթ. պատրաստութիւն. 2. ցասկոտ բնութիւն. ցասումն. Լ—ո—ի—ը. գայրեի. հոգեր. 2. Ի—ի—ի—ի. Լ—ի—ի:

Promptuaire, բ—օմ̇իփտ—ուար, ու. բովանդակութիւն. քաղուածոյք. ֆէֆնաա:

Promulgation, բ—օմ̇ու—լ—ա—օ—ի, էի. քարոզութիւն, հրապարակութիւն, հռչակումն օրինաց. նամուսաա գիլուն, լուի Լիմի. ահ՛ի—ա Լի—ի—ը:

Promulguer, բ—օմ̇ու—լ—ի, ն. քարոզել, հռչակել, հրապարակել, տարածանել զօ—

Progressivement, ք֊օ֊ֆ֊ֆ֊ի֊ֆ֊մ֊ն, ած. յառաջխաղացուխճեամբ. կարգ ըստ կարգի֊ի֊ի֊

ընծա. խօճա. 2. գո–լլանոց. խոքան։

Profession, բ–օֆէ–ոէօյ, ից. ուխտ. ուխտաւորութիւն. ուխտադրութիւն. 2. գաւանութիւն(հաւատոյ). խոստովանութիւն. 3. պայմանագրութիւն. 4. արուեստ. պաշտօն. գործ. ոգիք. ձեռնարկ. 2. ից բոլոր. 3. հաւ. ճերմակոտ. 4. ոչնուտ. մաղտհոտ. իշ։

Professo, Ex —, տ. Ex-professo.

Professoral, ale, բ–օֆէ–օր–ալ, ած. ուսուցչական. գ–պետրէսի։

Professorat, բ–օֆէ–օր–ա, ոյ. ուսուցչութիւն. գ–պետրէսլէք։

Profil, բ–օֆիլ, ոյ. կողմնանակի տեսիլ (երեսաց). խանգան կիօրէնէն բխած. ձեւ։

Profiler, բ–օֆիլէ, ն. կողմնանակի նկարել. խանգան բխած ձեւել։

Profit, բ–օֆի, ոյ. օգուտ. շահ. 2. յառաջադիմութիւն. բարգաւաճանք. 3. պարգեւ (ծառայի). ճոխք. ձեռք. 4. իւրէնէ. ընտրիլ. 5. պոէնէ. շերմերիէ։

Mettre à —, օգուտ ի կիր արկանել. իյնէ խոխօտ ֆոյտալը խօլլանմոտ։

Profitable, բ–օֆիթապլը, ած. օգտակար. ֆոխտէլի։

Profiter, բ–օֆիթէ, ն. օգտիլ. ի շահ ի կիր արկանիլ. 2. շահս բերել. օգուտ լինել. 3. աճիլ. յառաջադէմ լինիլ. ֆոխտ կիօրնէ. իյնէ խօլլանմոտ. 2. ֆոխտ եղէ. խոբամոտ. 3. պէոյնօ–ռէ. իլէրէ կիլնէ։

Profond, onde, բ–օֆօ, օյնտ, ած. խոր. 2. նուրբ. խորին. 3. սաստիկ. 4. հմուտ. գէրին. 2. ինճ. գէրին. 3. ճոխ. եղ. ֆոխտին. էֆրոն. 4. վ–ֆո–ֆ. գէրոյէլի։

— , ոյ. անդունդ. խորք. գէրին էէր. ը–ֆո–ր։

Profondément, բ–օֆօյ–գէմոյ, մ. ի խորի. խորագոյնս. 2. անչափ. սաստիկ. գէրինոգին. գէրինճէ. 2. ճէ–ճին. ընտ։

Profondeur, բ–օֆօյգէօր–, ից. խորութիւն. 2. ճանձրութիւն. բարձրութիւն. 3. երկայնութիւն. գէրինէճ. 2. ֆ–լընէլէֆ. իճ–ոգ–էճ. 3. ս–պ–անլ–ֆ։

Profusion, բ–օֆի–ուժօյ, ից. գերեզութիւն. անհնարին, խոլ առատութիւն. իր–ոֆ. ճէօճէրոլճ. իֆրոլ պօլլ–ֆ։

Profusément, բ–օֆի–ուժմոյ, մ. առատապէս. բազում առատութեամբ. ճէգ պօլլ–ուլ–ս։

Progéniture, բ–օժէնի–գի–ր–, ից. սերունդ. ծնունդ. նէ–ւ. եվլ–ֆ։

Prognostic, տ. Pronostic.

Prognostique, բ–օյնօ–գիճ, ած. կանխագուշակ. կանխացոյց. ճիւճին իօպիէրէն. ճիւճինոգին իֆօյնէրէն։

Programme, բ–օյ–ա, ոյ. յառաջագիր. յայտարարութիւն. հրաւիրագիր. իլան–նոմէ. գ–վէնյնոմէ։

Progrès, բ–օյ–է, ոյ. յառաջադիմութիւն. ա–ճումէ. զարգացումն. իլէրլէմէ. պէօյնօ–մէ. նիէրֆիճ։

Progressif, ive, բ–օյ–է–ոիճ, իվ, ած. յառաջախաղաց. յառաջադէմ. իլէրէ կիգիճ։

Progression, բ–օյ–է–ոէօյ, ից. յառաջադիմութիւն. յառաջնգութիւն. յառաջախաղացութիւն. առդան. իլէրլէմէ. հաւէ–է՛նի իճնիճգ–ոյնէն. ոլբ–. նիէվլէ։

Progressiste, բ–օյ–է–ոէսթ, ոյ. յառաջադիմական. իճնիճգ–ոհ։

տրաստուԹիւն. յառաջադրան. (խոհրԹէ) թելադրիչ. 2. հաստատիչ եւ նպաստաւոր։

Producteur, trice, բ-օ-դ-ե-ր-ո-ւ, ր-ի-ս, ար. եւ էջ. արդիւնաբար. յառաջադրու. ծնիչ. հաստիչ. հաւելեալ ի-ն-է-ի. փ-ո-խ-ա-դ-ի-ր։

Productif, ive, բ-օ-դ-ու-կ-տ-իֆ, իվ, ա-ն. բերրի. արգասաւոր. արդիւնաւոր. հաւելեալ ի-ն-է-ի. ճանաչողաբար։

Production, բ-օ-դ-ու-կ-սի-օ-ն, էն. ծնունդ. արդիւնք. բեր. արգասիք. 2. յառաջադրուԹիւն. ծնողուԹիւն. 3. բերելն ի մէջ. ընծայուԹիւն (պատճառաց). 4. պատճառք. մուրհակ. ճ-ա-ր-կ-ա-գ-ի-ր-ա-կ-ա-ն. ծայր. հաւաքուած. ոյվէր. հաւելուած. 2. ելբեր ի-ե-ր-ի-մ. հաւելի խնդիր. 3. էրաք խնդիր. օրհնաբեր ի-ե-ր-ի-մ. 4. փառք ի-ե-ր-ի-մ. 5. ա-ք-ս-ի-ո-մ. հաւելի. հայհոյանք. առաջադրել. 6. պատճառք լինել. 7. մուծանել. ծանօթ առնել. գ-ո-ր-ծ-ո-ղ. 2. ի-ե-ր-ի-մ-ե-ա-ց. վերջին. 3. ֆ-ո-ր-ձ, ի-ր-ա-ց ի-ե-ր-ի-մ. 4. խոչընդոտ. ի-ր-ա-ց ի-ե-ր-ի-մ. 5. ֆ-ա-յ-ր-ա-մ. ա-ն-ա-ր-դ-ա, գ-ո-ծ-ի-ց օ-ր-ի-ն. 6. ի-ե-ր-ի-ր-ա-մ. օրհնաբեր ի-ե-ր-ի-մ. (խոպան) էդրաւ ելի-մ. 7. ելբեր ո-ճ-ր-ա-մ. ա-ն-ա-ս ելի-մ։

Se —, ֆ. երեւիլ. մնանալ յառապարեգ. ի հանդէս գալ. ը-ա-հ-ա-ր-ա-կ ելելի. օրհնաբեր ելելի. ա-ն-ա-ն-ի-ն ի-ե-ր-ի-ր-ի։

Produit, բ-օ-դ-ու-ի, ար. արդիւնք. բեր. արգասիք. 2. արդիւնք (ժ-ա-ռ-ց բազմապատկելոց). մ-ա-հ-ա-ս-ա-կ. 3. հա'ս-ա-կ մա-ր-ս-ո-ց։

Proème, բ-ո-է-մ, ար. նախակարգ բան. պ-ե-տ-ա-ճ։

Proéminence, բ-ո-է-մ-ի-ն-ա-ն-ս, էն. բարձրուԹիւն. կարկառուածի արտաքս. դարաւանդ. ի-ե-ր-ի-կ. ի-ր-ի-մ-ե-ա-ց։

Proéminent, ente, բ-ո-է-մ-ի-ն-ա-ն, ա-ն, ա-ն. կարկառեալ արտաքս. ցիւռկեալ. բարձրագոյն. ի-ե-ր-ի-կ. ի-ր-ի-մ-ե-ա-ց. ը-ս-մ-ա-ծ։

Profanateur, բ-ո-ֆ-ա-ն-ա-ր-ի-ո-ր, ար. պղծիչ. ի-ն-ձ-ի-ն ելելի։

Profanation, բ-ո-ֆ-ա-ն-ա-ց-ի-ո-ն, էն. պղծուԹիւն (նուիրական իրաց). ի-ն-ձ-ի-ն. հ-ե-ր-ի-ի-ա-ց-ի։

Profane, բ-ո-ֆ-ա-ն, ա-ր. պիղծ. անառաք. 2. արտաքին. աշխարհական. 3. անտեղեակ. տխմար. նախաց. պ-ղ-ա-ն-ի-ե-ի ե-ր-ա-ծ. 2. ի-ճ-ա-ր. պ-ո-ռ-ն-ա-կ. 3. նախան. նուաճ-ե-ա-ց։

Profaner, բ-ո-ֆ-ա-ն-ի, ն. պղծել. եղծանել. ի-ն-ձ-ի-ն. ի-ի-ի-ա-ն-ա ելի-մ. ա-ւ-ր-ծ-ա-ր-ի։

Profectif, ive, բ-ո-ֆ-է-կ-տ-իֆ, իվ, ա-ն. ժառանգական. ծնողական. ա-ի-ա-գ-ր-ա-ն ի-ե-ր-ի։ ը-ս-մ-ա-ծ։

Proférer, բ-ո-ֆ-է-ր-ե, ն. հնչել. յօդել. առել. ածել. ի-ե-ր-ի-ֆ-ի-ւ-ն ելի-մ. ա-ե-ւ-ր-ե-ի։

Profès, esse, բ-ո-ֆ-է, ի-ս, ա-ն. ուխտաւոր. հաւատաւոր. ուխտաւոր. բ-ո-հ-ո-պ. ի-ն-գ-ա-ս։

Professer, բ-ո-ֆ-է-ս-ի, ն. խոստովան լինել. դաւանիլ. 2. վարդապետել. ուսուցանել. 3. ի կիր արկանել. վարել. ի-ե-ր-ա ելի-մ. 2. ի-ա-ա-ւ-ի-ե-ի ելի-մ. պ-ե-ա վ-ե-ր-ի-մ. 3. (հ-ե-ր-ի-ե-ի) ելի-մ. ի-ւ-ի-ի։

Professeur, բ-ո-ֆ-է-ս-ո-ր, ար. ուսուցիչ. վարդապետ. աշակերտիչ. 2. վարիչ. պ-ա-ա-ւ-ի-ե-ի։

—, ած. մերձաւոր. մօտաւոր. խոշոր։
De — en —, մի զմիոյ կնի. տուն ի տան։ 2. տակաւ. դամ դան զդամ. ոտ ոտոյ. ըստոյգ։ 2. խուսկ խուսկ։
Proches, բ–օշ, ար. յոյժ ազգականք. մերձաւորք. ընչմերք. ազգապատ։
Prochronisme, բ–օ–ի–նիզմ, ար. կանխաւթիւն ժամանակագրութեան. երբեմն յառաջանելն զիւրականին. ինչ բանի վաթնեակաւ եվեթ գօմս։
Proclamation, բ–օ–ք–լա–մա–սիօն, ած. յայտարարութիւն. հռչակաւմն. հրամայն. 2. թագաւորի յայտարարութեան. նշան. կոչ. 2. նշանակմամբ։
Proclamer, բ–օ–ք–լա–մէ, ն. հրապարակագրել առնել. հրամայն հանել. հռչակել. նշան կնքել. կոչ ընծայմամբ լավ, էլեաւ կոչել։
Proconsul, բ–օ–ք–օ–ն–ս–ուլ, ար. փոխանակ բանակի. անդամ հիւպատոս. վալ։
Proconsulaire, բ–օ–ք–օ–ն–ս–ուլ–է, ած. անդամ հիւպատոսական. փոխանակի բանակի. վալական գործ։
Proconsulat, բ–օ–ք–օ–ն–ս–ուլ–ա, ար. փոխանակութիւն բանակի. վալութիւն։
Procréation, բ–օ–ք–ր–է–ա–սիօն, էից. ծնանդ. սերմանի. որդեծնութիւն. ածել. ի կին։ ինքնածին։
Procréer, բ–օ–ք–ր–է, ն. ծնանել. սերել. որդոյ–ս–ք–ս–ի–ել. ի կին։ ինքնածին։
Procurateur, բ–օ–ք–ի–ր–ա–թէօր, ար. յանձնառիչ. հոգաբարձու. (ընկերակցութեան կ՚ենթադրէ). (կ՚ենթադր՝ ճշմարիտ) փոխանակալ։
Procuration, բ–օ–ք–ի–ր–ա–սիօն, էից. հոգաբարձութիւն. գործակալութիւն. 2. մերձակայ գործակալութեան. վճռ։
Procurer, բ–օ–ք–ի–ր–է, ն. հոգաբարձու լինել. հոգալ. հայթայթել. պատճառք լինել. ջանալ. պահպանել. ի կին։ ինքնածին։
Procureur, curatrice, բ–օ–ք–ի–ր–օր, ի–ր–ա–տրիս, ար. եւ ի. գործակալ. հոգաբարձու. 2. պաշտպան, միջնորդ ի գատաստանի. վճռել. փոխանորդ կոչեցեալ։ 2. վճռել ի–ա փոխ։
Procureuse, բ–օ–ք–ի–ր–օզ, ի. կին (արգունի) գործակալի. փոխանորդ վճռիչի։
Prodigalement, բ–օ–ր–ի–գալ–ման, ած. զեղուլութեամբ. ի–ա–ր–ի–ֆ–ի–կ–ա–մէն։
Prodigalité, բ–օ–ր–ի–գալ–ի–թէ, ի. զեղուլութիւն. անառակութիւն. փոխ–ի–ֆ–ի–կ–ա–թէ։
Prodige, բ–օ–ի–ժ, ար. սքանչելիք. հիւծեր. զարհուրելի։
Prodigieusement, բ–օ–ր–ի–ժ–ի–էզ–ման, ած. սքանչելապէս. անչափ. աճապոյն պէս ի–ա–ր–ի–ֆ–ի–կ–ա–մէն։
Prodigieux, euse, բ–օ–ր–ի–ժ–իէօ, է–օզ, ած. զարմանալի. նորանշան. հիւծերի։ ճիպ. զարհուրելի։
Prodigue, բ–օ–ր–իկ, ար. անառակ. զեղուլ. փոչիփոչ։ —, ած. վատնիչ. ծախիչ. ոչ ի ժամուն ի–ա–ր–ի–ֆ–ի–կ–ա–թէ։
Prodiguer, բ–օ–ր–իկ–է, ն. վատնել. ծախել. առ աւտաստ ածել. ի–ա–ր–ի–ֆ–ի–կ–ա–թէ։
Proditoirement, բ–օ–ր–ի–թ–ուար–ման, ած. մատնութեամբ. նենգութեամբ. խորհրդաբար։
Prodrome, բ–օ–ր–օմ, ար. կարապետ. գուշակ (ախտի իրիք). 2. յառաջընթաց պա–

–ի–ր–ի–ֆ–ի–կ–ա–թէ։
Procurer, բ–օ–ք–ի–ր–է, ն. հոգաբարձու լինել. հոգալ. հայթայթել. պատճառք լինել. ջանալ. պահպանել. ի կին։ ինքնածին։
Procureur, curatrice, բ–օ–ք–ի–ր–օր, ի–ր–ա–տրիս, ար. եւ ի. գործակալ. հոգաբարձու. 2. պաշտպան, միջնորդ ի գատաստանի. վճռել. փոխանորդ կոչեցեալ։ 2. վճռել ի–ա փոխ։
Procureuse, բ–օ–ք–ի–ր–օզ, ի. կին (արգունի) գործակալի. փոխանորդ վճռիչի։
Prodigalement, բ–օ–ր–ի–գալ–ման, ած. զեղուլութեամբ. ի–ա–ր–ի–ֆ–ի–կ–ա–մէն։
Prodigalité, բ–օ–ր–ի–գալ–ի–թէ, ի. զեղուլութիւն. անառակութիւն. փոխ–ի–ֆ–ի–կ–ա–թէ։
Prodige, բ–օ–ի–ժ, ար. սքանչելիք. հիւծեր. զարհուրելի։
Prodigieusement, բ–օ–ր–ի–ժ–իէօ–զ–ման, ած. սքանչելապէս. անչափ. աճապոյն պէս ի–ա–ր–ի–ֆ–ի–կ–ա–մէն։
Prodigieux, euse, բ–օ–ր–ի–ժ–իէօ, է–օզ, ած. զարմանալի. նորանշան. հիւծերի։ ճիպ. զարհուրելի։
Prodigue, բ–օ–ր–իկ, ար. անառակ. զեղուլ. փոչիփոչ։ —, ած. վատնիչ. ծախիչ. ոչ ի ժամուն ի–ա–ր–ի–ֆ–ի–կ–ա–թէ։
Prodiguer, բ–օ–ր–իկ–է, ն. վատնել. ծախել. առ աւտաստ ածել. ի–ա–ր–ի–ֆ–ի–կ–ա–մէն։
Proditoirement, բ–օ–ր–ի–թ–ուար–ման, ած. մատնութեամբ. նենգութեամբ. խորհրդաբար։
Prodrome, բ–օ–ր–օմ, ար. կարապետ. գուշակ (ախտի իրիք). 2. յառաջընթաց պա–

Probable, բ-օպ-պ-ԼԸ, ած. հաւանական. հաւանելի. մտքեւ. ակընԼ խոհուր։

Probablement, բ-օպ-պ-ԼԸմէ, ած. հաւանական կարծեօք. իմուի՝ իմէ. մտքեւլանէ. իհրիմալ ։

Probante, բ-օպ-անդ, ած. իէ. հաւանեցուցիչ. յաղթական իսկ իրիչ. իւղամ խոսիլ։

Probation, բ-օպ-ութ, իէ. փորձ. նորընծայութիւն. 2. ժամանակ փորձոյ (յառաջ քան զնորընծայութիւն). ընամա. փ-րիւԼ։ 2. փ-րիւԼիէ-ան ևվիԼիւնէ-ուէ վ-իւիլ։

Probatique, բ-օպ-պ-իէ, ած. (աւազան) լաւանալոյ գոչխարաց կամ զգեստս. Պրոբատիկէ. բ-օ-բպանէ-այիպայանութ (հաս-պ)։

Probatoire, բ-օպ-պ-աա-, ած. որ ցուցանէ զբաւականութիւն ախտի. վկայական. էհԼէյԼիւնէ պէԼԼէի օԼան (չէհ-պ-իւնաէ)։

Probe, բ-օպ, ած. լաւ. առաքինի. ընտիր. էյէ. -ԼէհԳ։

Probité, բ-օպէ-, իէ. լաւութիւն. ազնուութիւն. աղաւամտութիւն. -ԼէհԳէ։ էյէԼէ։

Problématique, բ-օպԼէ-պ-իէ, ած. անկայուն. խընդրական. 2. երկբայական. պէԼԼէ-իէ. փ-չէԼԼէԼ. նիպ-օԼ-նաբ. 2. չէ-պհէԼէ։

Problématiquement, բ-օպԼէ-պ-իէմէ, ած. իւրաւ զխնդրական. երկբայական բանիւք. չէ-պհէԼէ, փ-չէվէԼ պէէ բ-ուԼ էԼէ։

Problème, բ-օպԼէ-, պբ. խնդիր. առեղծուած. առակ. պ-ԼԼ. պէ-ԼԼէ-. պէԼՀէ։

Proboscide, բ-օպ-օպէ, իէ. պատիճ (փղի). (ձիԼ) խօրհ-նա։

Procédé, բ-օ-էպէ, պբ. պնաց. վարք. արարք. քաղաքավարութիւն. 2. Հնարք. օրինակ. պպէման. հարէ-իէ-

վարքնա. պավչանըԼ. 2. -ա-ա-Լ. ընարչ։

Procéder, բ-օ-էպէ, Ը. բխիլ. յառաջ գալ. ծագիլ. 2. դառ վարիլ. քնիլ դառառատանաւ. 3. գործել. գնալ. վարիլ. առաքը օվմէ. ԸԸէմէ. էԼէրէ ևԸՀէ. 2. պավ ոչ-րէ. պավպա ընէձիւչ էհիէ. 3. էչԼէվէ. հարէ-իէ-էհիէ. վարընմէ։

Procédure, բ-օ-էպէ-, պբ. պպէման, կարգ դառի. դառառատան. 2. մուրհակ ը դառառատանի. ոչ-բաֆա. 2. պավ հէծճէնէԼէրէ։

Procès, բ-օ-է, պբ. դառ. դառառատան. 2. մուրհակ, արձանագիր դառի. պավ. ոչ-բաֆա. 2. պավ ոչնէպ։

Processif, ive, բ-օ-է-ոչ, իվ, ած. կռուարար. հակառակասէր. դառատէր. ֆավՀաճը. պավ ոէվէն։

Procession, բ-օ-օ-էօ, իէ. ճեմք. մափօր. 2. բխուձն Հոգւոյն սրբոյ. ընապ-բ. ա-ԼայՀ. 3. -ա-պա-բ։

Processionnal, բ-օ-օ-էօ-նաԼ, պբ. երգարան մափորոյ. ԼայՀ ընէչրչֆաՀնաէ-ոէ։

Processionnellement, բ-օ-օ-էօնէԼԸմէ, ած. ճեւօք. մափորով. Հանդիսիւ. տաղանաւ. ընապ-բ ա-Լա. ԼայՀ ըԼա։

Procès-verbal, բ-օ-է-վէ-պաԼ, պբ. արձանագիր, պատմուխիւն (իրաց դիպուածոց). գրոյց-ք. հէ-էաայէ ընէ ՀաԼ. ընափրէբ։

Prochain, aine, բ-օչէ, էն, ած. մերձաւոր. դրացի. մօտաւոր. էաբէն. փօՀա. ևԸէՀէ-էհ-է։ —, պբ. ընկեր. մերձաւոր. չէրէ-է. փաբէն. է'պէ ճէնա։

Prochainement, բ-օչէնԸմէ, ած. վաղվաղակի. ի մօտոյ. ընդ Հուպ. չէմփէ. չա-փա-ճաֆ. էաբէնչաբփա։

Proche, բ-օչ, նե. մօտ. մերձ. Հուպ. էաբէն. էանընփա։

պնահատ . պեհա ւեւոխն . հաւեսվէվիմ:

Prismatique , բ-իզմ-ատիք , ած . հատուածակողմեան (մարմին) . պէլ-ատիք :

Prisme , բ-իզմ , ար . ագռ-ադած . հատուածակողմն . պէլ-ատ :

Prison , բ-իզն , նք . բանտ . 2 . բանտարգելու-թիւն . կա-լանք . ղընհան . հոգս . 2 . հահգատ-ութ :

Prisonnier , ère , բ-իզ-նէր , ար . եւ նք . ար-գելական . բանտարգել . կա-լանաւոր . 2 . գերի . հահ-գատ . 2 . եէ-ոէր :

Privatif , ive , բ-իվ-ատիֆ , էվ , ած . պակասական (մաս-եիկ) . ածէմ . (հ-ոէֆ) նէֆ :

Privation , բ-իվ-ատիօն , նք . չ-քաւորու-թիւն . պակասու-թիւն . տոպրու-թիւն . 2 . զրկուժ . կորուստ . նէ-ոէր-ւէր . նօգլատ . ածէմ . 2 . հահ-գատիւթ . հաչ-ուլատ :

Privativement , բ-իվ-ատիվ-ման , ադ . բաց ի . առանց ի . պաց հանեալ . հատա . ասյհատիւթ . ասյհյան ոէրոյեէ եմ-նէմ+ ղարնըայս :

Privauté , բ-իվ-ոզթ , նք . ընդելու-թիւն . մտերիմ բա-ղեհամու-թիւն . ալ-ինալնէ . ընէ+ւէնթ-ուէւէ+ :

Privé , բ-իվէ , ար . ճեր-միկ . ասյատաքնոց . պէրէ . այոք եօլա :

—, ée , ած . վրիպեալ . զրր-կեալ . թափուր . 2 . տոպա-գոյն (որ) . 3 . առանձինն . մնանաւոր . սեպհական . 4 . ընդելակից . մտերիմ . 5 . ըն-տանի . զգօն (ձիու-էուն) . հահ-գատ . (ուէըլ)-ուէ . 2 . պայ-ազէ . հանգըստեալ (ապահ) . 3 . տյրը . հախատա . 4 . ընէ+ւէնթ-ուէ . եէրվատ . 5 . ալ-ուէլէնթ :

Privément , բ-իվէ-ման , ադ . ընտանու-թեամբ . ընէ+ւէնթ-ուէնթ :

Priver , բ-իվէ , ն , վրի-պեցուցանել . թափուր կա-ցուցանել . զրկել . 2 . ընդհ-լացուցանել . հահգատ-ել+ուէ+ . ալբրատ . 3 . ալէլ-ատ-ուէ+ :

Se — , ն . վրիպել . անեա-նել . 2 . ժուժկալել . զրկել զանձն . հահգատ ալնէթ . ալ-հահգ . 3 . ւէրէ պատրաստ . ւէնոէնէթ ընոէրհատ . ւէ-ոէֆէթ նէֆ+ ելնէ+ :

Privilége, բ-իվ-իլէժ , ար . առանձնին իշխանու-թիւն . ազատու-թիւն . 3 . առան-ձնու-թիւն . պարգեւք , ձիր (ընտանեան) . գ-ատ-ալէ-ալէ+ . ըատ-ոատ . իմ-ինչ-ազ . պերոն . 3 . ընոէրհալ վէրնէ+ :

Privilégié , ée , բ-իվ-իլէ-ժէ , ած . ազատ . առան-ձնալ . որ ունի ինչ առան-ձնին շնորհս . գ-ատ-ալէ-ալէ+ . պերոնէլ-ը . իմ-ինչ-ազ-ը . ըատ-ատ-ուէ+ :

Prix , բ-ի , ար . գինք . 2 . յարգ . պատուականու-թիւն . 3 . պարգեւ . վարձք . փոխա-րէն . պէհա . 2 . եէյնէր . 3 . էնէրեէ . ենճիրն . գ-ատ-ալէ-ալէ+ :

Au — de , առ համեմատու-թեամբ . (օպէրէնէ) պ-ատ-ատ . (ձատ) ենէնընա :

— pour — , ըստ համեմա-տու-թեան . համեմատու-թեամբ հանգամանացն . պ-ատ-ատ . ընէ+ւէնէհէն :

Probabilisme , բ-օպ-ապէ-լիզմ , ար . հաւանականու-թիւն . հաւանականաց վար-դապետու-թիւն . գ-ատ-ալէ-ալէ+ էվրէվր ենէնընէ+ . էհրինա :

Probabiliste , բ-օպ-ապէ-լիզթ , ար . արդանեակ հա-ւանական կարծեաց . գ-ատ-ալէ-ալէ+ :

Probabilité, բ-օպ-ապէլէթէ , նք . հաւանականու-թիւն . հա-ւանու-թիւն . 2 . վարդապե-տու-թիւն հաւանելի կար-ծեաց . էհրինա+ . գ-ոհրնէգ-ալէ+ . 3 . հատ-ալէ-ալէ+ ենէնընէ+ :

նուհի. նախապարակին. չնհ-պարի հանըմ. 2. սալճան. պինդ հնձելահարան. մշելեկին. 3. պեյլապարի հանըմ։

Princier, ère, բրենիէ, նոյ, ած. իշխանական. նախապարական. փափկահա, պեյլապարէյ պնաստոյ։

Princier, տ. Primicier.

Principal, ale, բրենիէպալ, աֆ. առաջին. գլխաւոր. էական. իւր. պալ. սալի։ —, աբ. գլուխ պարտուց. 2. վերակացու պարտք. 3. բանն խընդիր. գլխաւոր դատ. սալ պօրճ. 2. պրէնիպ րէյլէպ. 3. պալ տարի. սալ հաւլահրի։

Principalement, բրենիպալ-ըմէն, ած. առաւելապէս. մանաւանդ. ալիւ խոսսա։

Principalité, բրենիպէալէթ, իթ. վերակացութիւն դպրոցի. պրէնիպալ-ըէրլիգը։

Principauté, բրենիպէօպէ, իթ. իշխանութիւն. պեյլութիւն. պեյլէ։

Principe, բրենիպէ, աբ. սկիզբն. պատճառք. ծագումն. 2. առաջնիւթիք առաջին սկզբունք. տարր. 3. սկիզբն. կանոն. հիմն. առակ. պալնդ-ը. պրէպոպ. ալիւ. պրպոբէ. 2. մաքսապէշոխ. իւր խալխոն. մարդ պէի սալէյ. 3. փանոսն. փայթոք. կոսս։

Principion, բրենիպիօն, աբ. փորր, դպրի իշխան. պեյցի։

Printanier, ère, բրենիգանիէ, նոյ, ած. գարնանային. նէվ պեհոպէ. իւր խոպըէ։

Printemps, բռինիգան, աբ. գարուն. 2. ծաղիկ հասակի. մանկութիւն. իւր պեհոպ. իւր խալ. 3. կենդ, նաչէ չըպ։

Priorat, բրիօրա, աբ. առագութիւն. առաջնորդութիւն. 2. ժամանակ առաջնորդութեան. փրիօրըէ։ 2. փրիօրըսէ պապրենիւ։

Priori, բրիօռի, À —, տ. ի սկզբանց. ի բանաւոր պատճառաց. սալինգեն. կոսպաշան։

Priorité, բրիօրիթէ, իթ. կանխութիւն. նախատրութիւն. կէվէլէյնէ. իւրէի։ կոսիէ։

Prise, բրիզ, իթ. ըմբռնումն. կալանք. 2. առ. առումն. առնուլն. 3. չափ դեղոյ միոյ նուագի. 4. առ. ատար. օրս. 5. կռիւ. կռուան ձեռին. 6. մեղկ. բան. ըռնատեղ. 7. կապ. վճռումն. 8. պտեղն մի. որ չափ ինչ մարթի իցէ առնուլ երկորքումիզ մատամբք. ըռոնիմ. հապա կրնկ. 2. սալըզլ. ալճ. 3. պէր պէֆտա ալըճաճաֆ իլաճ. 4. պէլէթէր. ափ պօրմա. կոպմա. ալ. 5. կլ իլէլիպէրճէի կէր. ըռոնիմաճ. 6. ատֆ. փոսլի. 7. փովկա. նկա. 8. իւի փոբռնի ալէյճ. պէր լէմոիւ. պէր լէսէի։ En venir aux prises, ընդ միմեանս անկանել. մարտանալ ձեռօք. կլ կլի կիւլիւ. պեօչիւլիւ։

En être aux prises, կռուիլ. պեօչիւլիւ։

Être aux prises avec la mort, ի մեծի վտանգի լինել մեռանելոյ. եօլնի փալամպա օլմագ։

Prisée, բրիզէ, իթ. գնահատութիւն. գին. պեհա ֆեսի. ռոփռվէնի խարճըպան գծառալան պեհա։

Priser, բրիզէ, ն. գինս հատանել. 2. մեծարգի հատմարել. մեծարել. բարձրացուցանել. պեհա ֆեսի. 3. ինիպոբ, իզլէր կրնգի. էզչիպէլէ ըռոնիմաճ։

Priseur, բրիզէօռ, աբ.

թիկց. 2. ազգ ինչ խաղալ քաթանիսի. 3. վարձք. 4. դին կամ առուրք վասն ապահովացուցանելոյ (գվաճառս). 5. կարի նուրբ դեղջն. 6. առաջին դիր առաքերամարտի. 7. թիւրի կամ խոչոր ակն պատուականն. ԵՎՒՆԵՒՅԵ. 2. պիր ինորդ փոաղբ օյոնոս. 3. ի-ճրկի. ասինյե. 4. մալլորը ակիսորինա կինե էնին վերինն ակնե. 5. ֆեփ ինձե իսփաղը. 6. մանրիսճընըն էլ հարիսինի. 7. փօտ ճեվհեր:

Primer, քոինե, ղ. առաջին վինել ի գնդի խաղալն. ակաանել. 2. ղ. եւ ն. անցանել զանցանել. գնել. առաւելլուլ. ինօֆ օյոնոսնափա էլ օլմաֆ. պալլմաֆ. 3. իսոինան օլմաֆ:

Prime-saut, քոինս, De —, ի. իսկ եւ իսկ. առժամայն. անիպե. օլ սասի:

Prime-sautier, ière, քոինսոպինե, ևս, ած. վաղվաղուկ. չաւիմափսկան. սալլափսիը. ասինչին:

Primeur, քոինեօս, ինչ. ժամանակ երամիայրնաց. էլէ պիվե իսիօֆ ինոիքսանօս վոքինը:

Primeurs, ինչ. յէ. իրամիայրիք. առաջաւորք. էլէ պիվե. ինոիքսանօս:

Primevère, քոինջէվե, ինչ. կարնանաքեր, կանխաց ծաղիկ. 2. գարուն. էլէ պեհոր ԷՒՆԵյէ. 3. էլէ պեհոր:

Primicériat, քոինիսերոինա, ար. բարձերիցուսիւն (ի ժողովի կանոնիկոսաց). սարբինե:

Primicier, քոինիսինե, ար. բարձերեց (ի ժողովի կանոնիկոսաց). սարբե:

Primidi, քոինիփի, ար. առաջին օր սանօրեայ շաբաթու Գաղղիացւոց. Փրանսըզլաբն ծն ինոնէ հաֆինաբնըն էլէ ինոնէ:

Primipilaire, Primipile, ար. հարքինոինինե, բարպետ առաջին դասի սպայիս. ինչ ինոմալզլոր ինապաբոնա էլէ պեօլէյնե էինոզ պաշըը:

Primitif, ive, քոինիդինֆ, իվ, ած. առաջին. հին. սկզբնական. նախաւար. բուն. էլէ. սասզէֆ. ԵՎՒՆԵՒՓ. ֆարիմ. սալ:

—, ար. սարմատական բառ. լաղէ՛ին սալէյե:

Primitivement, քոինիդիվման, ի. իսկզբան. պառաջինն. յառաջագոյն. ի հնումն. ԵՎՒՆԵՒՓԵ. ԵՊԻՓԱ. ասլընօքե:

Primo, քոիմօ, ի. նախ. ԵՎՒՆԵ:

Primogéniture, քոիմօժենիքոս, ինչ. անդրանկաւթիւն. էլէ ԵՎԼՈՓԼԸՉ:

Primordial, ale, քոիմօրիալ, ած. առաջին. բուն. սկզբնական. էլէ. սալէ. մաֆոփՀի:

Primordialement, քոիմօրիալման, ի. զառաջինն. ի սկզբան. ասլընօքե. ԵՂՓՈՓԻ:

Prince, քոէնս, ար. թագաւորազն. արքայապարմ իշխան. 2. իշխան. նախարար. 3. թագաւոր. իշխան. պետ. 4. առաջին. պլխաւոր. պէյ. չՀՀշոփ. ինչշոփ. 2. ԵՒՐ. իսն. պէյշոփ. 3. հիւֆիսթոր. ասլընն. հիւանֆոր. ճ. պալ. էլէ. սԵրլԵՐ:

Princeps, քոէնչէփս, ած. առաջին (տպագրութիւնն մատենի իրիք). (պէր փիլոպըն) էլէ (պասմաը):

Princerie, ինչ. տ. **Primicériat.**

Princesse, քոէնսս, ինչ. իշխանաձին. արքայազն տիկին. 2. աշխարհատիկին. դլխոյ. թագուհի. 3. իշխա-

կանխակալութիւն. 2. ամբաստանութիւն. զեկուցում. 3. կանխում. ընդունել ընծայս. վնհմ. ընդհմ՛ոպի պոիել. 2. խոպեր վերմե. ընէոյեի. 3. նվիրել նիմե. նվիրել եւ ֆօմ։

Prévenu, ue, բռնվընե, ող. եւ ին. ամբաստանեալ. ընդվս օրենդոլ էնէ։

Prévision, բռնվիզիօն, ին. յառաջատեսութիւն. կանխատեսութիւն. էնէին ինօրմե. պռոբըբին։

Prévoir, բռնվուար, ն. յառաջագոյն տեսանել. յառաջատես լինել. էնէին ինօրմե։

Prévôt, բռնվո, ող. յառաջակաց. վերակացու. դաստուար. պոլ. ֆռոպոսըբ. ֆնահե։

Prévôtal, ale, բռնվոթալ, աճ. վերին դատաւորի. պոլ ֆռոբը յս պոյէր։

Prévôtalement, բռնվոթալման, ած. ի վերին դատաւորէ. պոլ ֆռոբը հիմոմ ինէ։

Prévôté, բռնվոթե, ին. վերին դատաւորութիւն. գլխաւորութիւն. վերակացութիւն. պոլ ֆռոբըէէ. ֆռոպոլըրէէ. ֆնահեոլըէ։

Prévoyance, բռնվուայանս, ին. կանխատեսութիւն. զգուշութիւն. էնէին ինօրմե. ռոֆընմ։

Prévoyant, ante, բռնվուայան, անթ, աճ. յառաջահայեաց. յառաջատես. զգոյշ. էնէին ինօրմեն. ռոֆընման։

Priapées, բրիափե, ին. յարիապեան երգք կամ նկարք. լկոտ ցուցք կամ նկարք. պէր ձեվ ֆոհէ ըիեռֆե, ըռուէր։

Priapisme, բրիափիզմ, ող. արիապեան ախտ. բրտութիւն առնի անդամոյ. իէ՛ի նռռզ։

Prie-Dieu, բրի-դիէ, ող. (յո. Des —). ծնգադրան. պատուանդան, ներքուկ ծընգադոյ. փիզ էնօֆիճէյ։

Prier, բրիէ, ն. աղաչել. 2. հրաւիրել. 3. աղօթս առնել. խոնվարմաֆ. 2. փոխն խնդե. 3. փռռ խնդե։

Prière, բրիէռ, ին. աղաչանք. 2. աղօթք. բիճռ. 3. փռռ։

Prieur, բրիէօռ, ող. առաջատար. առաջնորդ. պլխաւոր. էրիօր. պոլ։

Prieure, բրիէօռ, ին. հաւատաւոր առաջ ի վանս. առաջնուհի. պոլ բռահիպե։

Prieuré, բրիէօռե, ող. առաջատար վանասանի. 2. եկեղեցի առաջատար վանասանի. էրիօր մոնռոլըըը. 3. էրիօր մոնռոլըըը էնէէռե։

Primage, բրիմաժ, ող. վարձք ինչ նաւապետի. ինչ բեյյէռինե վերէնէն ավոյէփ։

Primaire, բրիմէռ, աճ. պլխաւոր. առաջին. պոլ. էլէ։

Primat, բրիմա, ող. նախագահ, յառաջնորդ, նախագահ եպիսկոպոսապետ. ընդհ ռռռֆըֆէն. ֆրիմռ։

Les primats, առագանի. մեծամեծք (կղզեաց). (բռռնոնէռն ռֆոլոբընըն) վերճռհռ։

Primatial, ale, բրիմոել, աճ. նախագահական. (եկեղեցի) յառաջագահ եպիսկոպոսապետի. ֆրիմռ (էնէռէռե)։

Primatie, բրիմռե, ին. յառաջագահ եպիսկոպոսապետութիւն. ֆրիմռըէ։

Primauté, բրիմոթե, ին. գլխաւորութիւն. գահերիցութիւն. յառաջագահք. նախաթռռք. գահագլուխք. 2. առաջինն լինել (ի խաղս). պռոչ օմ. նվիռըէյէն. բիռռէն. ռէրվէրըէ. 3. (օյռռնռռ) էլէ օմ. էլէէ։

Prime, բրիմ, ին. առաջին ժամ կանոնական աղօ-

ի. վերջաւորք, ծոպք, զարդ հանդերձի կանանց. ոսկի. գինճի. պեղէ։

Pretintailler, բ֊ընդեղոյլ֊ել, ն. ի վերջաւորս զարդարել (ֆեռնանտ)ոսկի ետուն։

Prétoire, բ֊եթոռ֊, ար. առեան պրետորի կամ դատաւորի Հռոմայեցւոց. տեղի։

Préfet du —, անձնապահ սպա. ոստիկ֊ի խոսակ պոլը։

Prétorien, ienne, բ֊եթորիկ, ին, ած. պրետորական. դատաւորական. 2. անձնապահ արքունի. փոքր֊ոյ ճ֊ուկ֊ուլներ. 2. լուծանդ ձէֆէրի։

Prêtraille, բ֊եդ֊այլ, իզ. ամբոխ, խուժան քահանայից. կ֊ո՛֊հի փելիէն։

Prêtre, բ֊եդ֊ը, ար. քահանայ. երէց. 2. քուրմ. ֆոփոչ. փելիէն. 2. ֆո֊ի փեղհինի։

Prêtresse, բ֊եդ֊ես, իզ. քրմանոյշ. քրմուկին. փեղհինէ։

Prêtrise, բ֊եդ֊իչ, իզ. քահանայութիւն. երիցութիւն. ֆոփոչլըք։

Prêture, բ֊եթր֊, իզ. պրետորութիւն. դատաւորութիւն. ֆոփըլըք։

Preuve, բ֊էօվ, իզ. հաստատութիւն. ընծայութիւն. ցուցիչ. ցոյց. 2. վկայութիւն. շահակ. 3. փորձ հաշուի. ապտի. կէօնկէրմէ. ռէնկ. կ֊ըհան. 2. շէհատկէլիւք. ռէլան. նչան. 3. հէսապ ճիզանը։

Preux, բ֊էօ, ար. եւ ած. քաջ. հարուստ. էյիլի. ճէրթ. պէհատըր։

Prévaloir, բ֊էվալ֊ել, ն. գօրանալ. առաւելուլ. յաղթահարել. առաւել ազդել, արժել. ի֊ոչ օչմէք. չէյ֊ոք կէլմէք։

Se —, յ. օգտել. յօգուտ ի կիր արկանել. օգտիւ վարել. ֆոխոք չըճէօրմէք, պօ֊ըրմէք. ֆոխոքլի ճ֊ուլլանմէք։

Prévaricateur, բ֊էվարիճատէօր, ար. յանցաւոր. պատուիրանազանց. ընդունելի ռ֊ուշուեան։

Prévarication, բ֊էվարիճատիօն, իզ. յանցաւճիւն. պատուիրանազանցութիւն. խաբեան. ընդունելի ռ֊ուշուեան. ընճ֊ոչ։

Prévariquer, բ֊էվարիճէ, ն. յանցանել. օրինազանց, պատուիրանազանց լինել. խաբեան կլմէք. ընդունելի ռ֊ուշուեան. խըյանըլըք կլմէք։

Prévenance, բ֊էվընանս, իզ. ինքնայօժար ծառայանք պատիւ. խղճի. ճ֊ի֊վճի. խմբնճ֊ըզ հի֊րճի։

Prévenant, ante, բ֊էվընան, ան, ած. քաղցր. սիրուն. յանկալի. 2. վարգասէր (չնորհք). 3. երախտաւոր. չնորհասար. մարդասէր. լաւիճ. խօշ. ապէշ. 2. (ը՛֊ֆի) ոսպըճ. 3. փենտըչէյինտէն հիմճի կոփն. ճ֊ի֊վճի։

Prévenir, բ֊էվընի֊, ն. կանխել. յառաջել. 2. զառաջս առնել. զգուշանալ. խափանել. 3. յառաջապատն դրաւել. յանկուցանել. շնորհասպարս կացուցանել. 4. յառաջապատն ապդ առնել. էվվէրլէմէ. էվվէլ կէլմէ, էրիչմէ. 2. էօնի֊նէ֊ ալմագ. կնկէլ օլմագ. մէն կլմէ. 3. պէրիւնէն ֆէրըննէ ճկլտ կլմէ. պէրիւնէն փենտըչէ չէ֊մէ. հիմճի կէօ֊ուէրմէ. 4. էլէրտէն խոպէր վէրմէ։

Préventif, ive, բ֊էվընթիֆ, իվ, ած. յառաջապատն խափանիչ. որ զառաջս ունի. կօնի֊նէ֊ ալան։

Prévention, բ֊էվընսիօն, իզ. կանխակալ կարծիք.

բիլեն ա-ֆաք ինֆե+խարճլըք. ժելմճիպ։ [կապմ. հագլըր։
—, être, աֆ. պատրաստ.
Prétantaine, բա-ջըռանդրեն, էֆ. Courir la —, գնալ գալ. ֆիտիռաւական ջրջել. այար անդր ընտճանալ. ֆիրիկ ֆելժե+. ախ-րիմե+. եօրէյե պերէյե ֆօլմաֆ։
Prétendant, բա-եռռանդ, ար. պահանջող. ցանկացող. հետամուտ. ներէկ. բաղէկ. եռանեռնարեն պէ-ջեն։
Prétendre, բա-եռռանդը-ջ, ն. պահանջել. 2. պնդել. հաստատել. 3. ունել ի մտի. կամել. խնդրել. ներլող ինժե+. 2. իռռիս ենիժե+. ֆավէ պա-րմաֆ. 3. ֆաուին օլմաֆ. ենրիժե+. ժըռամը օլմաֆ։
—, ն. պհետ պնդել. ցանկալ. եռանեռնարեն պէ-ջմե+. ասպէ-ջիժե+։
Prétendu, ue, բա-եռռանդը պէ-, աֆ. առւտ. կարծեալ. 2. ցանկացող առուանանա-ըայ. հետամուտ. ընկալուչ. եռլան. եռֆտա. պէնէջեն. 2. եվջենժե+ ասպէ-ջեյեն. եվ ջենեցե+. խոսիկ։
Prête-nom, բա-եռռ-նօղ, ար. անուանառւտ. առգա-կալ. եռժեն ժ-ռիեռասրէֆ. վեե+իլ։ [taine.
Pretentaine, տ. Pretan-
Prétentieux, euse, բա-եռռանուէօ, եօզ, աֆ. սէրֆ-եւե-ֆիեալ. փէսացկալ. եօզենիլ-ժլ. ֆօպասրիըլը։
Prétention, բա-եռռանուէօղ, էֆ. պահանջանք. սէռնչանք. կարծեալ իրաւունք. 2. միտք. դիտառրաւֆիլեն. կամք. ակնկալուֆիլեն. ռլողպ. եռ-պէտ. տռիլատպ. 2. ֆիէր. նէ-յէռ. եռիկե+. եռժե+։
Prêter, բա-եռռէ, ն. փոխ առալ. առալ յանօֆ. 2. առալ. կարկառել. միառռա-ցանել. եօզենժ վեբրմե+. 3. վեբրմե+. առանմաֆ։
— secours, ձեռնառւ, օգ-նական լինել. եռրաբրմեկնմե+։
— serment, երդմնի լինել. եէհեն եռիմե+։
— une action, հաստատել, դրել ուժք. պէրէսենէ առյմաֆ։
— l'oreille, ունկն դնել. ֆա-լաֆ ֆօմաֆ. պինէեռմե+։
— le collet à qu., ձեռնամար-առել ընդ ուժք. 2. բանա-կռիւ լինել ընդ ուժք. դի-մակալ լինել ուժք. պէրէսէյ-ջէ ինեն պէ ինեն ճենե+ջէջմե+. 2. պէրէսենէ ֆարլը ֆօմաֆ։
—, ջ. առզի առալ. առրա-ճանել. ընդարձակել. ձրզ-առել. ա-պանմաֆ. եռնէնմե+. աջըլմաֆ։
Se —, ֆ. առալ զանձն առ-կաւբկ մի. 2. հաւանել հա-ճառեցուցանել. պէր առջ +եռնէյէ (պէնէվե) վեբրմե+. 3. եռջըռ-մաֆ. պէյեռնմե+։
Prétérit, բա-եռրէռիբ, ար. անցեալ ժամանակ բայի. ֆիէ'էէ ժողը։
Prétérition, } էֆ. զանց
Prétermission, } առնելն. ֆա-ղուլն. պէտր եռիմե+. պրաֆըդ ինըմե։
Prêteur, euse, բա-եռ-պէօ, եօզ, ար. եւ էֆ. փո-խառու. եօպէ-նճ վեբրեն։
Préteur, բա-եռրէօ, ար. պրետոր. դատաւոր, կռւռա-կալ Հռոմայեցւոց. եռ+է ըօ-ժռլըլըրըն ֆարըը, վալէռ։
Prétexte, բա-եռրէ+ռ, ար. պատճառանք. պատրուակ. պէհանե։
Prétexte, բա-եռրէ+ռ, էֆ. երգրաճիրանի. ապիառակ պատմուճան ինչ ճիրանե-գոյն երգերօք. եռ+է ըօժռլը-ըրըն ա ջինճէֆլէ ճէ-պզէռ։
Prétexter, բա-եռրէ+ռրե, ն. պատճառել. բարեկրել. կերպարանել. պէհանե եռ-ժե+. ռռ-բէմա ինօսկերմե+։
Pretintaille, բա-ըրեինդա-յլ,

դրոշմիչ. տպող. փլիտ պատ-
ուիչը. հնապետ:

Pression, բ-ռնութիւն, նիւ. ճնշումն. պատմ. ուժիւնքն:

Pressis, բ-ռնի, ած. հիւթմամբ ճմլեալ. ուժիւնեալ եղի առաջս:

Pressoir, բ-ռնատան, ած. հնձան. 2. տեղի հնձանի. լար. 3. լարա գծնա-լան երբ:

Pressurage, բ-ռնութիւն, ած. հնձանահարուածիւն. 2. գինի կախածի. ի-ղի-մ պատմ. 3. ճիպի ընդունիլ:

Pressurer, բ-ռնութ, ն. հնձան հարկանել. 2. ճմլել, ճնշել ձեռօք. 3. հանել, կորզել ինչ յոումեքէ. 4. հարատահարել. ուղղածուծ առնել. ի-ղի-մ պատմիլ. 2. եւ իւր ինքեան, ուրիմիլ. 3. պիրինոփեն պիր շեյ ափորմիլ. 4. պիր մէրհէթսիզլիք ընել կրնալ. փորուիմիլ:

Pressureur, բ-ռնութեր, ած. հնձանահար. ի-ղի-մ պատան:

Prestance, բ-ռնատուիւն, նիւ. վայելուչ եւ ծանր կերպարանք. պեղեցիկ տեսիլ երեսաց. ներքինութիւն. վեհութիւն:

Prestant, բ-ռնատու, ած. կարգ գլխաւոր փողոց երդիանի. երկանօնատան պատ պօրտոլըընըն պիր ադրասը:

Prestation, բ-ռնատուիւն, նիւ. մուտացումն. տուրհութիւն. տուրք. կոմս. ինքնակոյք. ավայիպ:

— de serment, երդնուլն. ինդրն կրնալ:

Preste, բ-ռնատ, ած. շտապ. վոյտ. ժիր. կազմ. ինդ. ղե-ալ. հապճեպ:

—, ած. արագ արագ. վաղվաղակի. ըմբռնաճոփ:

Prestement, բ-ռնատիմ, ած. փութով. արագ. վաղվաղակի. ինդ. ըմբռնաճոփ:

Prestesse, բ-ռնատութիւն, նիւ. արագութիւն. շտապութիւն. ժիրութիւն. կազմութիւն. ղե-ութիւն. ըմբռնաճոփութիւն. ղեղութիւն:

Prestige, բ-ռնատիք, ած. կերպարանք. պատրանք. կախարդանք. ներօղ պօյսմա. խեյալ. ակհիրպազլըխ:

Prestigiateur, բ-ռնատիքատօր, ած. ձեռնածու. պատրիչ. կախարդիչ. հօքֆազլը. ներօղ պօյըճը:

Prestigieux, euse, բ-ռնատիէօ, էօզ, ած. պատրիչ. կախարդիչ. շլացուցիչ. ապտաբըճը. ներօղ պօյըճը. ճիըլ կրնցի:

Prestimonie, բ-ռնատիմոնի, նիւ. մուտք, հաս քահանայի. փոփոխ պօղլամըշ ներկէր:

Presto, բ-ռնատօ, ած. արագ (նուագ). փեթ ինըթ (նագմի):

Prestolet, բ-ռնատօլէ, ած. գձուձ, ապէտ քահանայ. նապտան փոփոշ:

Présumable, բ-ռնումապլը, ած. հաւանելի. հաւմտիպելի. կարծելի. ապիտ ըստ. ինախին օլնամապիներ:

Présumer, բ-ռնումէ, ն. հաւմարել. կարծել. զմեռաւածել. 2. ապատատանել. վատահ լինել. մեծամիտ կարծել. ինախին, բընյատ ընել. 2. (փէնփէյ) ին-վէնմէ:

Présupposer, բ-ռնութ-բօզի, ն. յառաջապէս դնել. կանխաւ հաւմարել. երևիլ ֆուրշ երնէ:

Présupposition, բ-ռնութ-բօզիթիօն, նիւ. դնելն յառաջապէս. կանխաւ հաւմարելն. կարծիք. ֆո՛րշ երևիլ:

Présure, բ-ռնում, նիւ. մակարդ. խախաց. ափ-ոտ ծոյատը:

Prêt, բ-ռնէ, ած. փոխ. յանձնած առեալ իրք. 2. արծաթ առեալ զինուորաց վասն մանր մանր ծախուց. ծօրինճ. 2. ատիբէնէրէ վե-

երէց քահանայ. վերակացու, շահապետ լինել. վարել. պաշտօն ծեռնարկել. նոպատ; ի-վերայ ելմուկ. ի-ծայրմուկ:

Présides, ի-նդիր, ին. յատ. քահանայ ծխարկուծեան. ի-նչ-ըէ պընծառնը:

Présidial, ի-նդիրական, ար. գահերիցական առաքան գահանայի. վերին առաքան. պաշ ծահ+ին:

—, **ale**, ած. գահերիցական առաջնի. պաշ ծահ+ինեայ պայր:

Présidialement, ի-նդիրական, ած. ի գահերիցական առաջնի. վերին վճռով. պաշ ինահ+ինպե:

Presle, ած. Prêle.

Présomptif, ive, ի-նդիրական, ին, ած. **Héritier —**, ժառանգաւորագոյն ժառանգ. ինչ ի-ծրը վերին:

Présomption, ի-նդիրական, ին. կարծիք. կասկած. 2. ամբարտաւանութիւն. յանձնապատան ժպրհութիւն. գոռոզութիւն. 2. ծաղր-երես. ինչ ի-վինծ:

Présomptueusement, ի-նդիրական, ած. յանդուգն ժպրհութեամբ. ամբարտաւանութեամբ. ի-ծաղրելով. ծաղր-երես:

Présomptueux, euse, ի-նդիրական, ած. յանձնապատան. ամբարտաւան. ժպրհ. ինչպէս ի-վինչ. ծոռ. ի-ծաղրող:

Presque, ած. գրեթէ. գոց. հիմն. ասդին:

Presqu'île, ած'իլ, ին. ցամաք կղզի. թերակղզի. նիմիքելիր:

Pressamment, ած. ապնապաս. շտապաս. փութով. ժառանգութեամբ. ի-ծայրը-գ ի-ղրի. իմիտ ելի:

Pressant, ante, ած. անդ, ած. ստիպիչ. տագնապիչ. կարեւոր. սաստիկ. պինդ. ծանր. հին. ըմբռնելի:

Presse, ած. ին. մամլամբոխ. խուռն. 2. մամուլ. գրատան. 3. մամուլ տպագրութեան. 4. քահանայապրիչն նաւատոմս. 5. գերդ ինչ. խուփ. ղալոպալըք. 2. ինիկին. ճնշոտիր. 3. պատմ չարքը. մամպատն. 4. ճնշարքն ֆիլիպոցը խաչմ. 5. պիր նիվ իմիւ կիպ+իրտիկ ի-ծափըլըք ղինֆիլալի:

Pressance, ած. Préséance.

Pressé, ée, ած. անժամ. ցանկացող. 2. կապատ. 3. կարի իմն գբատրեալ. 4. ստիպիչ. կարեւոր. արղիտ. ըմբռնելի. 2. ինճուճ. պատմ. 3. ինիկ ինն գբատրեալ. 4. ստիպիչ. կարեւոր. արղիտ. ըմբռնելի. 2. ինճուճ. պատմ. 3. ինիկ ինն գբատրեալ:

Pressement, ած. ճնշում. պատմ. ի-նչ:

Pressentiment, ած. ինամանիք. ար. զգացում. կանուխ ազդում. կարծիք. կասկած. 2. գուշակ. նշան. ի-վիճակին պատմ. սիրէ. իր-բեյինիք պատ ելմ. 2. նիշան. պիլիճի:

Pressentir, ած. ինամանիք. ն. հետազօտել. ի խոյզ եւ ի քնին արկանել. 3. յառաջագոյն իմանալ. կանխաւ զգալ. արագիընդմէ. 2. ի-վիճակին պատմէ. սիրէ ելմէ:

Presser, ած. ճմլել. ճնշել. 2. նեղել. տագնապել. զհետս պնդել. յանձուկ արկանել. 3. փութացուցանել. խուճապել. ի-նչել. պատմէ. ըմբռնել. 2. ըմբռնելի վիրէ. ըմբռնելիրմէ. ինամինք փիլիճէ. ըմբռնելի ելմէ. 2. ճնշել ի-նչել:

Se —, ի. խանել. կասուսկել. 2. ճնպել. ըմբռնելմէ. պիրիպիրլիրինի իրիճէ. 2. ճնճիլ ի-նչել:

Pressier, ած. ար.

մատց. 2. գգաստութիւն. զգուշութիւն. ընհին ֆրենիչէ. 2. ոխէը պուլընուս օլմուշ։
En —, ի. յանդիման. առաջի. հուպ-բառնուս. ընդ-նի-նոսկ։
Présent, ente, ֆրեզան, անդ, ած. մօտաւոր. առաջակայ. յանդիմանական. այժմեան. 2. երագագիտակ. ճշմարտ. հաղորդ օրէն. պատրաստ 2. անկոչ ինկերոյ ընկերն։
Esprit —, հանճար կորովամտութիւն. զգաստութիւն. ընհին. ուշիմ։
A —, De —, Pour le —, ի. այժմ. արդ. այժմիկ. ընհոսկ. իմիկ. հուր։
La présente, ծուղթս այս. պատճառ ճիտուցուց։
Présent, ֆրեզան, ար. առաջակայ ժամանակ. 2. պատգեւ. նուէր. հուր. ընհոսկ ընհան. 2. ճիչոկ. հերոյնէ։
Jusqu'à —, մինչեւ ցայժմ. ընհոյնէրուկ։
Présentable, ֆրեզանդաւոր, ած. ընծայեցուցանելի. ցուցանելի. պտր մարմն է յանդիման կացուցանել. ճիտուցուցանէր ջոյանչ արդ։
Présentateur, trice, ֆրեզանդաւոր, տուն, ար. եւ ճ. յանդիման կացուցիչ. առաջի ընծայեցուցիչ. յանդիմանարար. արդ առհիպ։
Présentation, ֆրեզանդաւոր, ճի, ճ. յանդիմանութիւն. մատուցումն. յանդիմանարարութիւն. 2. ընծայումն կուսին Մարիամայ. արդ. ներոսկ. հուրբ ընբարձրա. 2. ի՛պ ներոսկ։
Présentement, ֆրեզանդ, ի. այժմիկ. առ այժմ. հուր. ընհոսկ. պատ պճֆա։
Présenter, ֆրեզանդ, ն. մատուցանել. ընծայել. առաջ. 2. առաջի, յանդիման կացուցանել. ցուցանել. 3. մերկնել. 4. հայելայելել. մատուցանարար. ծնանել. 5. դարձուցանել. ուղղել առ. 6. մերձեցուցանել. ապուցանել առ ի փարձ. առանոսկ. վերջ։ 2. ընծանել ընբարձոսկ. ներոսկ, արդ երիսկ. 3. ներճուր, ճճպ երիսկ. 4. փայբոսկ. վերջ։ հուր երիսկ. 5. պրօնպուրսկ. ֆարդը ներոսկ. (այսպէնը պիրիսնէնք) ընվերոսկ. 6. ընանաչիբոսկ. պրնէ ընհին ներոսկ։
Se —, ի. մատչել. յանդիման լինել. 2. երեւել. ընդառաջ երթալ. պատահել. ընանաչոսկ. հուպ-բէ ընբարձոսկ. 2. ներօրնանէ։
Préservateur, trice, ֆրենպէ-վարիչ, ար, ած. յառաջապահ (հնարք). զգուշացուցիչ. երվերտին հրճիզ երին։
Préservatif, ive, ֆրենպէվարիչ, իվ, ած. պահպան. զգուշացուցիչ. կանխաւ խափանիչ. հրճիզ երիսկ. հրճիզ պէտ։
Préservation, ֆրենպէվարիչ, իճ. կանուխ պահպանութիւն. առպէտ հրճիզ երին։
Préserver, ֆրենպէվէ, ն. զգուշացուցանել պահել. կանխաւ պահել. առաջոսկ. հրճիզ երիսկ։
Présidence, ֆրենպիտան, իճ. պահերիցութիւն. 2. նախաթոռ. պոլպա օրնարմ. ներպարկ. բիչներ. 3. ներպարկ ճեռնէտ։
Président, ֆրենպիտան, ար. պահերէց. գլխաւոր. յառաջակաց. պոլպա օրնարան. պոլ. բէչներ. առ արկ ճեճէն։
Présidente, ֆրենպիտանիտ, իճ. կին պահերէց. 2. կին պահերիցու. բէչներ. 2. առարկ ճեճէն պէչներ։
Présider, ֆրենպիտանպահ-

Préposé, բ-ե-բ-օ-ի, ա-ր. վերակացու. հոգաբարձու. ճեմ-ա-ր. ի-պ-ե-ր-ր։

Préposer, բ-ե-բ-օ-ի, ն. կարգել վերակացու. կացուցանել զոք ի վերայ. ի-պ-ե-ր-ր, ն-պ-ե-ր բ-ի-ճ-ի. պերճ-ա-ի պէր էլ ի օ-մ-ի։

Prépositif, ive, բ-ե-բ-օ-ե-ի-ի, իվ, ած. յառաջադիր (վաստիկ). եվ-ի-ե ի-ն-ա-ե-ն։

Préposition, բ-ե-բ-օ-ի-ո-ի, ին. նախադիր. նախադրութիւն. հարկ է-ե ճ-ր-ր։

Prépuce, բ-ե-բ-ի-ա, ա-ր. անթլփատութիւն. թլփատ. ը-ի-ֆ։

Prérogative, բ-ե-ռ-օ-ի-վ-ի-վ, ին. յառաջադիւս պարծանք. յառաջահաս պատիւ. առաւելութիւն. առաւել չնորհ. ճեղէնի. ֆ-ե-ի-ի. ի-մ-ի-ի-ե։

Près, բ-ե, նե. մերձ. մօտ. առ. 2. գրեթէ. իբրեւ. ի-ֆ-ը-ն. ի-ան-ը-պ-ա. 2. հ-ի-ն. ֆ-ա-պ-ր։

De —, ել. ի մօտոյ. ի մօ-տ-ս-ա. ի-ֆ-ը-պ-ան։

— à —, մօտ առ միմեանս. ի-ան ի-ան-ա։

À telle chose —, հանգերձ այնմ. քաց յայնմանէ. ծ-պ-ան մ-ա-պ-ա. պ-ա-ն-պ-ան պ-ա-ը-ֆ-ա։

À cela —, անյապաղ. առանց յապաղութիւն. 2. գրեթէ. իբրեւ. մօտ ա-բ-ի-ն. 3. քաց յայնմանէ. ի-հ-մ-ը-ը. 2. հ-ի-ն. ֆ-ա-պ-ր. ի-ֆ-ը-ն. 3. ծ-պ-ան մ-ա-պ-ա։

À beaucoup —, կարի յոյժ. բազում առաւելութիւն. է-ֆ-ր-ի. ֆ-ի-ե ը-օ-ե։

Présage, բ-ե-ը-ա-ժ, ա-ր. գուշակ. նշանակ. կանուխ նշան. ա-ը-մ-ի. փ-ի-ը-ի-ի։

Présager, բ-ե-ը-ա-ժ-ի, ն. ըղձանալ. յառաջագոյն գուշակել. ճ-ի-ն ա-ի-օ-յ-ի-ֆ-ե. փ-ի-ը-ա-ի-ի-ի-ֆ-ե. ն-ա-մ-ն-ի-ֆ-ե։

Presbyte, բ-ե-ը-վ-ի-ե, ա-ր. եւ ե-ն. Հեռատես. ա-ը-ֆ-ա-պ-ան ա-ի-յ-ի-ն։

Presbytéral, ale, բ-ե-ը-վ-ի-պ-ե-ր-ա-ի, ած. քահանայական. երիցու. ֆ-ա-ֆ-ա-ը ծ-ա-ա-ա (ը-ի-ա-ճ-ի)։

Presbytère, բ-ե-ը-վ-ի-պ-ե-ր-ա, ա-ր. երիցատուն. քահանայանոց ժողովրդապետի. 2. երիցանոց. ժողով երիցանց. ծ-ա-ի-ի-ը ֆ-ա-ֆ-ա-ը-ն-ը-ն ի-ա-ն-ի-ֆ-ե. 2. ե-ի-ը-ա-ը։

Presbytérianisme, բ-ե-ը-վ-ի-պ-ե-ր-ե-ա-ն-ի-ը-մ, ա-ր. երիցակատեսութիւն. աղանդ երիցակատեաց. ֆ-ե-հ-ի-ն-ֆ-ե-ը-ի-ր-ի-ր ֆ-ը-ր-ֆ-ա-ը։

Presbytérien, բ-ե-ը-վ-ի-պ-ե-ր-ե-ն-ի, ա-ր. երիցական. աղանդաւոր ինչ. ֆ-ե-հ-ի-ն-ֆ-ե-ը-ի։

Prescience, բ-ե-ե-ա-ի-ա, ին. կանխագիտութիւն. եվ-ի-ե պէտ-ի-ն։

Prescription, բ-ե-ի-ֆ-ե-ի-ֆ-ի-ո, ին. կանխագրաւութիւն. 2. հրամանն. պատուէր. ի-ր-ա-ի-ի-ի պ-ի-մ-ն է-ի ի-ա-ն ֆ-ե-ա, ի-պ-ի-ա. 2. ի-մ-ը. ը-ի-ն-պ-ի-հ։

Prescrire, բ-ե-ի-ֆ-ե-ի-ա, ն. հրամայել. պատուիրել. ա-ի-ա-ի-ի-ը-ա-հ-մ-ա-ն-ի-ը. 2. կանխագրաւել. ը-ի-ն-պ-ի-հ, ի-մ-ը, ի-ա-յ-ի-ն ի-ր-ի-ֆ-ե. 2. ի-ր-ա-ի-ի-ի-ի-ի-ի ֆ-ե-ա, ի-պ-ի-ա ի-ր-ի-ֆ-ե։

Préséance, բ-ե-ե-ա-ի-ա, ին. նախաւորութիւն. յառաջապահ. նախամեծար. ի-ա-ի-ր-ի-ե-ի-ֆ-ե. ը-ի-ա-ֆ-ա-ի-ա-ր։

Présence, բ-ե-ը-ա-ի-ա, ին. ծ-ա-ա-ո-ր-ո-ի-ի-ն. առաջակայութիւն. յանդիմանակացութիւն. գ-ա-ա-ի-ը. հ-ա-ը-ա-ր. ճ-ի-ա-ա-ը-ֆ-ե. պ-ա-ը-ա-ն-մ։

— d'esprit, կորովութիւն

հրամայել. պատրել. 4. պատրաստել կամ հասկացնել. 5. կծել. 6. հասանել, գալ ի վերայ (ախտի իրիք). փոփոխական. փոխ առնել. 2. խանգըլմաք (ինչ-բան) խոնարհաք, ուշաք. 3. գոնըլանմաք. տժմաք. 4. բառի յիմիք խոնարհ յիմիմիք. նոյ խոնարհ ձիւնա օլմաք. 5. (պէտը) խոնարհ, օգնական. 6. (խոնարհել) պերճութին խոնարհաք. խոնարհիլ յնչել։

À tout —, *զամենայն ի միասին առնել. զամենայն միասնաբար կշռադատել. հեռատես պերճութին պահպանել։*

Au fait et au —, *յորժամ գործել հասանիցէ. ի գործս. իւր ինչ։*

Se —, *ն. կռիւ. կռուիլ. կռուիլ. 2. ի կիր արկանել. վարել. գնալ. 3. սկսանել. ի. մաձանել. թնդանրաձայ. պատրել. սաբմաք. իւրմաք. 2. գոռալմաքըմաք. յիմիմիք. 3. պալլամաք. ի. գոռալմանմաք. տժմաք։*

Se — à qn., *գոռալ. անկանել ընդ ումեք. գրգռել. պերճութիւն խոնարհութիւնք, պերճիմ։*

S'en — à qn., *գրել, համարել ումեք. պերճութին խոնարհին ասմաք. պերճութին սայմաք։*

Preneur, euse, *բռնիչ, ծոզ, ար. եւ իգ. առօղ. ձգիչ. ըմպող. 2. որսորդ. գերիչ. 3. վարձող. ալան. (գործվէ) իւրն. 2. ավլյան. 3. փեղայա խոնարհ։*

Prénom, *բռնիծոյ, ար. բան, նախադիր անուն. առաջին ան։*

Prénotion, *բռնուածոյ, իգ. առաջին եւ հարեւանցի ծանուցմութիւն. իւր վի խոնարհն գեղեցիկ պերճութիւն։*

Préoccupation, *բռնուածոյ. իգ. սասոիկ զբաղմունք կամ գրաւումն միտաց. 2. կանխամտածութիւն. կանխահասկացութիւն. պէր ընչից գալմա. 2. վհատ։*

Préoccuper, *բռնուածոյ, ն. սասոիկ զբաղեցուցանել. 2. յառաջագոյն պաշարեալ ունել. կանխաւ գրաւել զմիտս. փոփոխական. 3. պերճութին ցնորին ելմիմիք. կանխաւ ցնորել ընչից, խաբեայ։*

Préopinant, *բռնուածոյ, ար. որ յառաջագոյն ասէ զիւր կարծիս. հանդուրժող պերճութին։*

Préopiner, *բռնուածոյ, ն. յառաջագոյն, նախ քան զայլ ոք ասել զիւր կարծիս. հանդուրժող, խորհրդոյ ելմիմիք պերճութին։*

Préparant, *բռնեցուածոյ, ար. (անօթ) պատրաստիչ ներգործութեան. ընդունիչ նպատակի։*

Préparatif, *բռնեցուածոյ, ար. պատրաստութիւն. հանդերձ։*

Préparation, *բռնեցուածոյ, իգ. պատրաստութիւն. հանդերձանք. կազմութիւն. խառնուած. ընդունիչ. հանդերձեալ. ընդունիչ։*

Préparatoire, *բռնեցուածոյ, ած. պատրաստիչ. պատրաստութեան. հանդերձեալ։*

—, *ար. պատրաստութիւն. հանդերձեալ։*

Préparer, *բռնեցուածոյ, ն. պատրաստել. հանդերձել. կազմել. յարդարել. հանդերձեալ. ընդունիչ ելմիմիք. պերճութին։*

Se —, *ն. պատրաստել զանձն. պատրաստ լինել. հանդերձեալ։*

Prépondérance, *բռնիծոյ, իգ. առաւելութիւն. առաւել ծանրութիւն. առաւելապէս կշիռ. պատիւ. խոնարհութիւն. նշանաւոր պերճութիւն։*

Prépondérant, ante, *բռնիծոյ, ած. առաւելապէս. հզօրագոյն. առաւել ազդոյ. խոնարհ. գլխով. նշանաւոր պերճութ։*

ձել. կանխաւ խորհել. եվ-
լեալ տէրէնեմբ։

Prémices, բ–ի–ս, է–
յ–. նորիք. երախայրիք. ա-
ռաջաւորք. ի–ր–ի–ա–ս. է–
ի–ի–ի–ի. գ–վ–։

Premier, ière, բ–ը–ի–
ե–, ա–. առաջին. նախ.
գլխաւոր. 2. առաջներորդ.
է–. ս–ւ. 3. գ–ի–ի–ի–։

Premièrement, բ–ը–ի–
ա–ը–ա–ի, ն. գառաջինն. նախ.
է–ի ե–վ–ե–. ե–վ–ե–։

Prémisses, բ–ե–ս–, է–
յ–. յառաջադիրք. առա-
ջին մասունք յառաջադրու-
թեան. ի–ի–գ–ի–ա–. է–ա–է–
ի–ե–ն ե–. գ–յ–ա–։

Prémontrés, բ–ե–գ–ո–ե–
ա–. յ–. պրեմոնտրեան կրօ-
նաւորք. Փ–ե–գ–ն–ի–ա–ը ի–ա-
պէր օ–ո–ան բ–ա–գ–ի–ե–։

Prémotion, բ–ե–գ–ո–ը–ի, է–
յառաջագոյն շարժելն. կա-
նոնաւ շարժումն (Աստուծոյ).
ի–ա–ի–ե ն–վ–ե–. է–է–ո–ի ե–վ–ե–։

Prémunir, բ–ե–մ–ն–ե–, ն.
զգուշացուցանել. կանխաւ
ամրացուցանել. ի–օ–ի–ի–ե–.
ե–վ–ե–ի–ե–ն գօ–օ–ո–ա–. ի–ե-
պ–ա–է–է–ի–ե–ի–ե–։

Prenable, բ–ը–ն–ա–ը–, ա–.
դիւրառու. դիւրավանդ. 2.
դիւրին ի շահել, ի կաշա-
ռել. 3. ա–գ–ա–ե–ի. ա–ը–
ն–ը–ը (է–ը–). 2. է–ա–ն–ը–ը–ը.
ը–է–ի–ն ի–ը ե–ը–ղ օ–ո–ն–ո–ը.
3. է–ը–ն–ը–ը–ը։

Prenant, ante, բ–ը–ն–ի,
ա–է, ա–. ընդունօղ. առօղ.
2. (ագի) պատեւիլ, մանելի
(ղ–ա–ո–վ–ք). ա–ը–. 2. (ա–
ք–ա–ա) ա–ր–ը–ը–ը (ի–ա–յ–ա–ք)։

Prendre, բ–ա–է–ը–, ն.
առնուլ. ունել. 2. գգ–ն–ո–ւ.
զանձամբ արկանել. 3. կար-
գել. յափշտակել. 4. ընդ
իւր առնուլ. 5. ունել. ձեր-
բակալ առնել. 6. գնել. ի
վարձու ունել. 7. ունել
գ–ա–ա–ա–ա–ր–. յ–ւ–ղ անկա-

նել. 8. իմանալ. ի վերայ
հասանիլ. 9. ըմպել. ա–ա–ե–.
առնուլ (դեղ). 10. ա–ե–(ա–
գ–ա–ա) ունել. հ–ա–ա–ր–ե–. 11.
պաշտպանել. ջ–ա–ա–գ–ո–վ
մ–ա–ն–ե–. 12. յանձն առնուլ.
ընդ–ն–ե–. 13. առնուլ. հ–ն–ա–
ձել. 14. օրագ. 15. ը–ի–ա–ր–ե–.
16. ձեւել. հ–ա–ա–ն–ե–. 17.
յանձն ձգել (ա–ա–ա–). 18. գիմել. յարձակել. հ–ա–
ա–ն–ե–. 19. պատրել. ա–ը–ա–է.
ի–ա–ի–ա–է. 2. ի–ի–ն–ի–է. 3.
է–ա–ի–ա–է. զ–ր ա–լ–ա ա–ը–ա–է. 4.
պ–է–ա–գ–է–ր ա–ը–ա–է. ի–ա–ի–ն–ե
ա–ը–ա–է. 5. ի–ա–ի–ա–է. ե–վ ի–
է–է–ր–ի–է. 6. ա–ի–ե–ն ա–ը–ա–է. ի–
ր–ա–յ–ա–ը ի–ա–ի–ա–է. 7. (ի–ի–ա–ի–ա)
ի–օ–ը–ա–ա ի–ա–ի–ա–է. ի–օ–ա է–ը–
ա–ը–ա–է. 8. ա–ի–ա–է. 9. է–ի–է.
է–է–ի–է. (է–ա–ի) ա–ը–ա–է. 10. ա–ա–յ
ա–ը–ա–է. գ–ն–ն է–ի–ն–է. 11. ի–օ–ր–ա–
ա–է. ի–ա–ն է–ը–ա–է. 12. ի–ա–ի–ն–ե
ա–ը–ա–է. ի–ա–ի–ա–է. ի–ա–ի–ա–է. 13.
ի–ա–ի–ն–ե ա–ը–ա–է. ի–ա–ա–ա–ա–ր–ե–
է–ի–ի–ի–է. 13. (է–է–ի–ր–) ա–ը–ա–է. է–ա–ի
է–ի–ի–է. 14. ա–է–ա–ի–է. 15.
ա–ի–ի–է. 16. պ–է–ի–է. ի–է–ա–ի–է.
17. (է–է–ի–ի) է–է–ա–ա ի–ի–է.
ի–ա–ա–ի–ա–է. 18. հ–ի–ճ–ի ի–ի–է.
ի–է–ի–ի–ի–է վ–ր–ա–է. է–ի–ի–է–ի–է.
19. ա–ա–ի–ա–է։

— fin, ի գլուխ ելանել.
պ–ի–ա–է։

— feu, վառեալ բորբոքել.
ի–ա–ի–ա–ը–ա–է։

— la fuite, ի փախուստ
տագնապել. ի–ա–ի–ա–է։

— le dessus, կազդուրել.
պատապարել. պայծառանալ.
ի–ա–ի ի–է–ի–է։

— sur soi, ունել զանձն.
բ–ա–ն լինել անձին. 2. յանձն
առնուլ. ի–է–ա–ի–է ի–ա–ի–ա–է.
ի–է–ա–ի–է ջ–ր ի–ի–է. 3. ի–ա–
ի–ի–ա–ն ա–ը–ա–է։ [է–ը–ա–է։

— garde, զգոյշ լինել. ա–
— querelle, արուեստ ունել.
է–ի–վ–ա ի–ի–է. օ–ա–ը–գ–ա–ա–է։

—, ն. արմատանալ. արմատա
արձակել. 2. կ–ա–ա–ի. յարել.
կցել. մ–ճ–ա–ն–ե–. 3. [ի–ա–ն–

նել. 2. ի կարճ կամ վայրվայրապուկս գաւառ. հարեւանցի ինձ վճռել. 3. յառաջագոյն նշմարել. համարել. կարծել. եւվեր ոչ-իմիք եղիս. 2. խոհեմ փոյթ եղբօրն վերաբերեալ. 3. նախնեաց, ցեղապետ եղիս։

Prélasser (se), ոբ բոնանալ, յ. պարծ ընդել. պերեւեթել. ընկեր ինդն եմ-ոչ. նուէր եղիս։

Prélat, բոնալ, ար. առաջնորդ եկեղեցական. ընկեր։

Prélation, բոնալութիւն, էգ. իրաւունք նախամերձաւորութեան (ի պաշտամունս հարց). (փոխբերեալ մանրազոյն) ընդծին օրհասական։

Prélature, բոնալութիւն, էգ. եկեղեցական առաջնորդութիւն. ընկերութիւն։

Prêle, բոնել, էգ. առուն ինչ. պինդ խոտ խոյլ։

Prélegs, բոնկ, ար. յառաջաբաժին հրեական. պահանջ փրառական էլ եւվեր ընդարձակ հիմք։

Prélèguer, բոնկել, ն. յառաջագոյն բաժին հանել ի հրեական. պահանջ փրառական էլ եւվեր պէս գոյ հիմնադրել։

Prélèvement, բոնկելում, ար. հանելն, նուազեցուցանելն յառաջագոյն. եւվերպէն ընդարձակ. պահանջ։

Prélever, բոնկել, ն. յառաջագոյն բաժանել. կանխաւ ի բաց հանել. եւվերպէն ընդարձակ. պահանջել։

Préliminaire, բոնկին-ոչ, ած. նախընծայ. նախակարգ. պատրաստութեան. ճոխ-ոչ. եւվերի. առել ճոխով հոգեբարձ։

—, ար. պատրաստութիւն. յառաջընթաց խնդիր կամ պայման. ճոխ-ոչ. խոսել. 2. (պէս գործի) էլ ճոխ-ոչ։

Préliminairement, բոնկին-ոչում, պ. յառաջ քան զառնալն. միշ չեւ սկիզբն արարել. հեր ընդին էնդրի. պահ պահանջ։

Prélire, բոնկել, ն. յառաջագոյն ընթերանալ. եւվեր օգ-ոճ։

Prélude, բոնկել, ար. սկիզբն, պատրաստութիւն երգոց։ 2. ընծայութիւն. պատրաստութիւն. յառաջարան. ճոխ-ոչ. 3. ճոխ-ոչ պահանջ։

Préluder, բոնկել, ն. յարդարել, պատրաստել զձայնն. 2. առանց պատրաստութեան քանել զնուագարանն. 3. առաջնորդել. պատրաստել. փորձել. ոճով հոգեբարձ. ճոխ-ոչ եղիս. 2. ընդարձակ. 3. ոգեփոն պահանջ. հոգեբարձ։

Prématuré, ée, բոնկ-ոչ, ած. կանխահաս. վաղահասուկ. 2. կանխաւ ի չափ հասնալ. 3. ատրաժամ. վոխրինոփն եւվեր օճ, ինքնին. 2. վոխրինոփն եւվեր փոճ ինքնին, պահ օճ. 3. վոխբնութ։

Prématurément, բոնկ-ոչում, պ. կանխագոյն քան զժամանակն. ատրաժամու. վոխրինոփն եւվեր. էրոփն. վոխբնութ։

Prématurité, բոնկ-ոչութ, էգ. վաղահասութիւն. վոխրինոփն եւվեր ինքնին. (փի+րի) էրոփն օճ։

Préméditation, բոնկոչ, էգ. կանխագոյն խորհուրդ. յառաջագոյն մտածութիւն. ինքնին. եւվեր պէս-ն։

Préméditer, բոնկոչել, ն. յառաջագոյն գիտաւ ա-

ահլ իշխանութիւն. յառաջագահաս պատիւ. առագութիւն. նախաձեռնութիւն. նմինեցուլ. ինքնապահ. իւրինքն։

Prééminent, ente, քո-էքսինոտ, ոյք, ոյ. բարձրագոյն. նախաձեռնար. առաւելեալ. իւրինքն. ֆոյէ. ա-լո. ա-լո։

Préétablir, քո-էքսթապլիս-, ն. հաստատել յառաջագոյն. ամենապահեն ֆովէնէն։

Préexistant, ante, քո-էքսիզ-թան, ոյք, ոյ. նախագոյ. իւրինքն վար. ամենապահեն ինվիս-տ։

Préexistence, քո-էքսիզթան-սի, էն. յառաջագոյն գոյութիւն. իւրինքն վար օլմա. ամենապահեն ինվիս-թան։

Préexister, քո-էքսիզթո, ն. յառաջագոյն լինել, գոյանալ. իւրինքն վար օլմագ։

Préface, քո-ֆաս, էն. յառաջաբան. 2. առօրհնէք պատարագի յառաջ քան զկանոնն. փիսկիթ. 2. նէ-ամենաճանաչման իւրինքն օլան պատ։

Préfecture, քո-ֆէքթիւր-, էն. գլխաւորութիւն. վիճակացութիւն. 2. կուսակալութիւն. 3. վիճակ, նահանգ կուսակալութեան. 4. պալատանք կուսակալի. փոլիսէրիէ. նոպէրիէ. 2. վէնիէ. 3. խյուխի. առնճախ. 4. վալի ֆոֆաստա, ֆծնապէ։

Préférable, քո-էֆէրաբլ, ոյ. նախաձեռնար. առաւել հանոյ. լաւագոյն. իւրինքն. ամենապահ ինա-ինագոյ։

Préférablement, քո-էֆէրաբլման, ա. վերծարոյ հաստատել. նախաձեռնար պատրաստել. իւրինքն ինա-ինագոյ։

Préférence, քո-էֆէրանս, էն. առաւելութիւն. նախաձեռնութիւն. ինքնվին. ինքնճիհ. իւրինքն օլմա։

Préférences, էն. յտ. վերծարանք. պատիւ. իլինիֆոն. ինալինիֆ։

Préférer, քո-էֆէր-, ն. նախաձեռնար առնել. վերծարոյ, առաւել հաստատել. իւրինքն ինա-ինմագ։

Préfet, քո-էֆէ, ոյ. վիճակացու. պահպետ. գլխաւոր. 2. կուսակալ. պողդիացուց. նոպէր. փոպուլար. ամենապահ. 2. Ֆրանսա իշխանութեան վալի։

Préfinir, քո-էֆինիր, ն. առհասնել. ժամադիր լինել. փոփոխել ինքզինքէ վերջ տալ։

Préfixe, xe, քո-էֆիքս, ոյ. առհասնեալ. ժամանակեալ. փոխած վերջնել. փոխնել։

Préfixion, քո-էֆիքսիոն, էն. ժամադրութիւն. ժամանակեալ. ինօհնէն. վերջ։

Préjudice, քո-ժիտիս, ոյ. վնաս. պարտ. փոխք։

Préjudiciable, քո-ժիտիսապլ, ոյ. վնասակար. պարտական։

Préjudiciaux, ciales, քո-ժիտիսիօ, ոյ. յտ. **Frais —,** ծախք յառաջ քան գդատաստան. նէրխոշան ինվինէ ըսելոյ ինէնէն ինտրէֆ։

Préjudiciel, elle, քո-ժիտիսիէլ, ոյ. նախ քան գդատն. առնել պահ ամենապահ ինվինէ օլան։

Préjudicier, քո-ժիտիսիէ, ն. վնասել. պարտ վերցնել։

Préjugé, քո-ժիժէ, ոյ. կանխակալ կարծիք. մտահաստատութիւն. 2. պուշակ. առհասարակ. պատճառք. 3. կանխահաս վճիռ. ինհնարէն գըլուս. վերհմ. իմիֆո՛պ պոլուղ. 2. փիլոնէն. նէլան. առնէմէն. 3. ենթալ օլանպէ հիւթմ։

Préjuger, քո-ժիժէ, ն. կանխաւ գատաստել առհաս-

Précordial, ale, բ-ր-կ-օ-ռ-պ-օ-լ, ած. (կողմանք) շուրջ պարատրօք. ճառ երէ կիրճ-ընդ-օ-ք։

Précurseur, բ-ր-կ-ի-ռ-ա-օ-ռ, ար. կարապետ. նախադնաց. ք-օ-լաղ-օ-ղ. էլերի ա-ջ-իր-պ-ի-ճ։

Prédécéder, բ-ր-կ-ե-կ-ե-կ-ի, ն. յառաջագոյն մեռանել. էլերի, երէվել ք-օ-լ-ի-ք։

Prédécès, բ-ր-կ-ե-կ-ե, ար. մեռանելն յառաջագոյն քան զայլ ոք. պիրիոնոքն, պալ-ք-օ-ր-ընդան երէվել ք-օ-լ-ի-ք։

Prédécesseur, բ-ր-կ-ե-կ-ե-ա-օ-ռ, ար. առաջինն. նախն. նախնի. երէվելի օլան. ա-ր-ե-ն։

Prédécesseurs, ար. յդ. նախնիք. հաւք. առաջինք. էլեր-ի-ե-ր. ճ-ք-ա-պ. ա-ր-ե-ն-ե-ր։

Prédestination, բ-ր-կ-ե-պ-ի-ն-ա-օ-ի, իգ. հրաւիրան. յաւիտենադիր սահմանն կամ օրէնք. նախասահմանութիւն. 2. ճակատագիր (քան Մահմետականաց). ի-ն-կ-ի-ր. 2. անձնէն էապէսը։

Prédestiné, բ-ր-կ-ե-պ-ի-ն-ե, ար. յառաջագոյն հրաւիրեալ. ընտրեալ. ի-ն-կ-ա-պ-ի-ր։

Prédestiner, բ-ր-կ-ե-պ-ի-ն-ե, ն. յառաջագոյն հրաւիրել, սահմանել. կարգել. ի-ն-կ-ի-ր, ի-ր-ե-ն ելիր։

Prédéterminant, ante, բ-ր-կ-ե-պ-ե-ր-ա-հ-ն-ա-ի, անդ, ած. յառաջագոյն սահմանիչ. ներէն ք-ա-ր-ա-ր վերէն։

Prédétermination, բ-ր-կ-ե-պ-ե-ր-ա-հ-ն-ա-ա-օ-ի, իգ. յառաջագոյն որոշումն. առաքա-պան ի-ն-կ-ա-ր-ի-ր ելիր։

Prédéterminer, բ-ր-կ-ե-պ-ե-ր-ա-հ-ն-ե, ն. յառաջագոյն սահմանել, որոշել Աստուծոյ գկամս. երէվելին ի-ն-կ-ա-ր-ի-ր ելիր։

Prédicable, բ-ր-կ-ի-ա-պ-ե-լ-ի, ած. հաստատելի. ասելի. պիտի. ք-ա-ր-ա-ք։

Prédicament, բ-ր-կ-ի-ա-մ-ի, ար. սեպհականութիւն. կարգ. 2. համբաւ. անուն. ն-ա-պ-ա-ք. ա-ր-ի-ա-պ. 3. չափ. նամ։

Prédicant, բ-ր-կ-ի-ա-ի, ար. քարոզիչ բողոքաղաց. ե-ր-ա-ն-ի-ա-ն վարդ։

Prédicateur, բ-ր-կ-ի-ա-պ-ե-օ-ռ, ար. քարոզ. քարոզիչ. աւետարանիչ. վարդ վարդապետ. վարդ։

Prédication, բ-ր-կ-ի-ա-ա-օ-ի, իգ. քարոզութիւն. վարդ։

Prédiction, բ-ր-կ-ի-ա-ա-օ-ի, իգ. կանխատացութիւն. կանխահաւատութիւն. ի-ի-ն ք-ա-ր։

Prédilection, բ-ր-կ-ի-լ-ե-ք-ա-օ-ի, իգ. առաւելագոյն սէր. ընչաք ա-ր-վէ։

Prédire, բ-ր-կ-ի-ր, ն. յառաջագոյն ասել. կանխատեսել. ի-ի-ն ա-ք-օ-յ-ե-ք։

Prédisposante, բ-ր-կ-ի-ք-օ-ղ-ի-ք, ած. իգ. յառաջագոյն պատրաստիչ. երէվելի հաղորդակից։

Prédisposer, բ-ր-կ-ի-ք-օ-ղ-ե, ն. կանխատես, տակաւ պատրաստել. երէվելին, երէվել երէվել հաղորդել։

Prédisposition, բ-ր-կ-ի-ք-օ-ղ-ե-ա-օ-ի, իգ. կանուխ կամ տակաւ պատրաստութիւն. երէվելին հաղորդութ։

Prédominance, բ-ր-կ-ի-ն-ա-ն-ա, իգ. առաւելութիւն. յաճախութիւն. ընդ-ա-ք. ընչաքաղ։

Prédominant, ante, բ-ր-կ-ի-ն-ա-ն, անդ, ած. տիրող. յաճախ. առաւելագոյն. ի-ա-ն. ընդ-ի-ա. ընչաք. ընդ։

Prédominer, բ-ր-կ-ի-ն-ա-ն-ե, ն. տիրել. գեր ի վերոյ լինել. առաւել գտանել. ընդ-ի-ա, ի-ա-ն օրմէ. ընդ պատ-ա-ն-ա-ք։

Prééminence, բ-ր-է-է-ն-ա-ա, իգ. առաւելութիւն. առա-

բաւանդ. 2. գահավիժումն. վտանգ. աղէտք. ա—ը—բաւ. վրդով. 2. ընթեր ընթեր փութով. ընդհատ. ֆեղտով։

Précipitamment, ք—ութիւնաբար, ած. գահավէժ գալով. չտապաւ. յանխորհուրդ. ընթեր ընթեր. ա—ը—բաւարար ալոզ ալմաք. 2. անճեղք եղիտիւրծէ. չտա—ղտով. 3. ընդհա—ա—նուր չէօդնիւրծէ։

Se —, յ. գահավէժ անկանել. 2. վաղվաղել. շտափել. 3. իջանել, նաւել ի յատակն. ընթեր ընթեր օլմաք. փութով. 2. անճեղք եղնիւ. 3. ընդհա— չէօդնիւ։

Se — sur qn., դիմել, անկանիլ ի վերայ ուրուք. պիտինեն ի—չէրինէ ալընմաք, հիւճմ եղնիւ։

Préciput, ք—ութիւն, ար. առաւել, առանձինն բաժին ժառանգութեան. հիւանդի ընդ—չէրեն չէօդ օլան ինքա— ֆայը։

Précis, ise, ք—ոշ, իչ, ած. ստհմանեալ. մեկին. ճշգրիտ. 2. համառօտ. համառ. էութիւն. փ—այլեն. ընդհիլ. պէյան. ընտիր. 3. փըա—ա։

—, ար. համառօտ բանիւ պատութիւն. համառօտութիւն. ինձոլ. իչ—լոպ։

Précisément, ք—ն պէչէմէն, ած. ճշդիւ. ճշգրիտ. 2. այո. այդպէս է. 3. համաձայնութիւք. ընա— ընտիր. ընդհանրապէս. 3. ի վերայ. ինչ պէյ. 3. ա—ը—ընա—ութեան։

Préciser, ք—ութիւն, ն. ստհմանել. համառօտել. էութիւն. ք—ը—ք վերջել։

Précision, ք—ութիւն, իճ. ճշդութիւն. ճշգրտութիւն. ուղղութիւն. ընդհանրութիւն. ընդհանրապէս. ան ա—ֆ—ճ չէյնէրէ պոճա. պէճա. ընդհանի՛չ պոճալ։

Précité, ée, ք—ութ, ած. կանխաւ յիշատակեալ. յառաջադոյն ճառեալ. ընդէ—ր. ընդ—։

Précoce, ք—ճօ, ած. կանխահաս. կանուխ. վաղահասուկ. 2. ատրաժամ. յառաջ քան զժամանակն. ընա—ըֆան—ա. վճռընութեամբ եվ եխինչպէս. 2. վճռընութիւն։

Précocité, ք—ճօութիւն, իճ. վաղահասութիւն. ընա—ըֆանութիւն. եր—ին եխինչպէս։

Précompter, ք—ճօնել, ն. յառաջագոյն բառնալ, հանել, նաւագնացուցանել ի հաշուոյ. եվնէլ հիւսպան ալոզ ալմաք, չըճ—ըմաք։

Préconisation, ք—ճօնութիւն. գրատառօք յայտարարութիւն ընտրութեան ուրուք յեպիսկոպոսութիւն. ընդհ չէ օլան եղճա՛րի ինդիւ—ա. բե՛—ի ընա—ը՛ճի ճհլէյնէն։

Préconiser, ք—ճօնել, ն. կարի գովել. գովութեամբ հռչակել. 2. յայտ առնել, ծանուցանել ի ժողովի կարդինալաց զընտրութիւն ուրուք յեպիսկոպոսութիւն. չօճ ընդհ եղնիւ. 3. պէրինէն ճիճ—ա—ը օլմաքը ֆէրայա—լար ընճլէ—ինդ պէյան եղնիւ։

Préconnaissance, ք—ճօնաա—, իճ. կանխաճանաչութիւն. գիտութիւն. եչէրճինէ—պիլմէ։

առաքեան. անպատրաստելի. էյրելի տէր վիճակ է։

Précaution, բ-ական, իգ. զգուշաւորութիւն. 2. զգաստութիւն. խոհեմութիւն. ապահովութիւն. 2. նախապէս. ակնարկ. 3. նախազգուշութիւն։

Précautionné, ée, բ-ական, ած. զգոյշ. 2. խորհրդական զգաստ. ապահով. 2. ակնարկ. 3. նախազգուշական։

Précautionner, բ-ական, ն. զգուշացուցանել. ապահովցնել։

Se —, ի. զգուշանալ. պատապարել զանձն. ապահովել. նկունչ-ի կալ։

Précédemment, բ-ապահ, մ. կանխաւ. յառաջագոյն. ժամանակին։

Précédent, ente, բ-ապահ, անդ, ած. յառաջընթաց. առաջին. անցեալ. ժամանակաւ. կէսկէս. նեղէն։

Précéder, բ-ապահ, ն. առաջի երթալ. յառաջընթաց լինել. կանխել. 2. առաւելուլ. նախամեծար լինել. ետնից ինկնել. կէսկէս ելմտել. 2. ի-ին ելմտել։

Préceinte, բ-ական, ած. ծնօտ, շրմունք նաւու. ի ներքուստ։

Précenteur, բ-ապահ, ած. պէտք երգեցկաց կամ երգասացութ եկեղեցւոյ. փնտռել խոնարհական պաշտօն։

Précepte, բ-ական, ած. պատուիրան. պատուէր. 2. ուսումն. հանար. 3. կարգ. կանոն. ընդհանուր. 3. գործ. ժամ. 3. գանձ։

Précepteur, բ-ական, ած. դաստիարակ. ուսուցիչ. խրատիչ. ժամ-ապետ. ետեղ. ընդունակ կրթելի։

Préceptoral, ale, բ-ական, ած. վարդապետական։

Préceptorial, ale, բ-ական, ած. վարդապետական։

Prêcheur, բ-ական, ած. քարոզիչ. վարդապետ. վանական։

Prêcheur, euse, բ-ական, ած, ած. եւ իգ. կշտամբիչ. սաստիչ. անդադար ընդդէմ վարդապետ։

Précieuse, բ-ական, իգ. կին գարդասէր եւ պէրասէր. գեղանի եւ գիշերոյ. ծոփ-ի-ի վայելուչ գեղեցիկ։

Précieusement, բ-ական, ած. ընտրեալ. հաւատարմապէս. ճարտասանական. խնամով. գեղեցկապէս է եղ։

Précieux, euse, բ-ական, ած, ած. պատուական. ճարտասան. 2. պատճառաբան. անհետեւողական. ալոց. ալիք. գեղեցկութիւն. ընտիր. 2. ածականիկ. ընդունելի-ական։

Préciosité, բ-ական, իգ. պատճառանք. պէրասանք. ածականք. գեղեցկութիւն. ընդունելի գեղեցկութիւն։

Précipice, բ-ական, ած. վախճ. գահավանդ. գա-

ման. օրինակ. ոճ. 4. փորձ. տեղեկութիւն. վարժուն. 5. գնող. յաճախորդ. 6. սովորութիւն, արուեստ (խօսակից). 7. տեղեկութիւն դատաստանական իրաւանց. 8. ընթացք դատաստանի. 9. հրամանն (նաւու.) միբժենալոյ ի ցամաք եւ կամ հաղորդելոյ ընդ բնակիչսն. 10. սովորութիւն. 11. պիտանութիւն. վարուժն. հնարք, ելք ուրեմն. նշմարտ. 2. գործ. լուծմ. իւրմէ. 3. ընդունիլ. ասասել. 4. ընդօրինակ. վաստակել. 5. փնտրել. 6. (վերէն) փութալ) էլլ, վազել. 7. չորսաթ հարթեցնել վաստակել. 8. չբռնութիւն կիրենալ, խօսք. 9. կերդ հանապազորեայ խոտոր կերդուած բռնութ. բրդիչ. 10. ոտիկ. 11. գործ. խոհեմ.

Mettre en —, յարդիւնս ածել. իմր հնարել։

Pratiques, նէ. յ. գործք, հրահանգք (առաքինութեան). 2. դաւ. դատաստանութիւն. ծածուկ հնարք. (գաւչելի) խաբէութիւն. 2. գործ. չար նշան. պատճառ. —, ած. գործական, արդիւնական (մասն). 3. հմուտ. տեղեակ. փորձ. ուսեալ. նէ. 2. սովորեցած. ընտ. վարժուն։

Pratiquement, ըստ գործնականի. ի գործ. գործնականապէս. իմրաբար կերպով. իրօրէն։

Pratiquer, ը. ի կիր, ի գործ արկանել. վարել. կատարել. 2. կրճել. ընդունել. վարժել. ուսանել. 3. խօսակից, կնճակից լինել. յաճախել. ուրիք. 4. յարդարել. գործել. բանալ (ծակ). հորդել (ճանապարհ). 5. հրապուրել. յանկուցանել. ուրիք կերկերել. իւրաբար. իմրաբար։

Pré, ը. մարգ. սիսեր. ընձեր։

Préadamites, ը. ած. եւ նէ. յ. նախադասիանք. հաւրէրն Ադամեան երբէք ոտամ վար տեսեր ջրհեղեղալոյ։

Préalable, ը. ած. նախակարգ. յառաջնեմայց. յառաջընծայ. յառաջագրեալ. յառաջին. ուրիք. ասմոր. իւրն իմիտոնեան տոյր. տեղրեվ։

Au —, } Préalablement, } ած. նախ. յառաջ. ը. յապայն. յառաջ քան զամենայն. իւր երեվիլ. ջերն։

Préambule, ը. ած. յառաջաբան. նախակարգ բան. ուրիք։

Préau, ը. վայրապատիճ վանաց, բանտի. հանուիրը, ընդարան ուխտատ։

Prébende, ը. ած. նէ. հատ, ամսիկ կանոնիկոսի. 2. կանոնիկոսութիւն. իմանալ իւրէրէ. ջնորհ. ուրիք. 2. իմանալ։

Prébende, ée, ը. ած. ոսկեսատար (կանոնիկոս). ջնորհ ասհրեր. իւրէրէ ջան (իմանալ)։

Prébendier, ը. ած. խոտարհագոյն կանոնիկոս ոսկեսիկեր. իւրէրէ ջան իման իմանալ։

Précaire, ը. ած. մուրացածոյ. անհաստատ. ուրիքուշ. ի ուրիքերէ տեսիլ. երբեմն։

Par —, À titre de —, } Praicairement, } ած. ը. մուրացածոյ ձեւիւ. ած. մանակ մի. ասանց հաստատ.

անկանել ի մարտի. ծեռնթափ եղլլի։
Réduire, Mettre en —, ի մոխիր դարձուցանել. յաւեր դնել. վերջ, խորտ երկիր։ Secouer la — à qn., գան հարկանել. տեղեփ։
Poussif, ive, բո-ւիֆ, իվ, ած. (ձի) ծանրաշունչ, թաւսող. ընդնեֆեո,ոլոյան (ան)։
Poussin, բո-ւեն, ար. ձագ հաւու. նորագ ծնեալ. հեռնէ, ըմբռնել եէլէ։
Poussinière, բո-ւինիեր, էդ. բազմաաեղք. 3. վանդակ ձագուց հաւու. եղլէեր. ու-րէյս. 2. եէլեմ գոֆեի։
Poussoir, բո-ւուար, ար. ժամսհար գան. պարմ ասաբեր էլէրէ ու-րէր-լեն մէլ։
Poussolane, ր. Pouzzolane.
Pout-de-soie, ր. Poude-soie.
Poutre, բու-թր, էդ. գերան. մարգակ. հեծան. տրեփ. ըզբէ։
Poutrelle, բու-թրել, էդ. փոքրիկ գերան. տեղէփ տրէփ։
Pouvoir, բու-վուար, է. ն. կարել. զօրել. ունել իշխանութիւն. 2. մարթել. հնարաւոր լինել. գոպըր օլմաք. հնարփո օլմաք. 2. գոպել օլմաք։
N'en — plus, անկարող լինել. չկարել առկալ. գոպըր օլմամաք. գայանմամաք։
Ne — mais d'une chose, չկարել. չլինել հաղորդ կամ յանդգնար. գոպըր օլմամաք. էլմէնի եռեօտ գոպահոլը օլմամաք։
Pouvoir, բու-վուար, ար. զօրութիւն. կարգաւորութիւն. իշխանութիւն. գոպըրդի. գոպըրլըէ. հնարփո. տէրէմ. տեղհնէի։
Pouvoirs, ար. յտ. իրաւունք, իշխանութիւն քահանայի լսելոյ զխոստովանութիւն. ընդրկաճ տեղհնէի։
Pouzzolane, բու-զզոլան, էդ. վիմաբեր, քարատարր հազ. հող, որ պնդեալ քարանայ ի ջուր. պէր նեվ ասպա գեէլէն եռեօտ խոզ գեէլէն բօբէ։
Pragmatique, բռա-գմաթիք, ած. — sanction, սահմանադրութիւն, կանոն վասն եկեղեցական իրաց. սմա՛րլի գեղհեպ պայր գանաննամէ։
Prairial, բռեր-իալ, ար. հինգերորդ ամիս տարւոյ առաջնոյ ընկերհաշտութեան Գաղիացւոց. Փրեռըէլ-լըբէն էլէ ձեհհէ-բլանէն գօգաննա-պանճա այը։
Prairie, բռէ-ռի, էդ. մարգագետին. մարգ. լայնբ էնճեն. օլըռէ. էլինեալբ։
Praline, բռա-լին, էդ. շաքարանուշ. պարթ շեեէրէ։
Praliner, բռա-լինէ, ն. ազանձնել ի շաքարի. շեեէր էլինեալ գիւռագնաց։
Prame, բռամ, էդ. նաւ ինչ միապարկ. պէր ոչ էնեելէլա։
Praticable, բռա-թիգաբլ, ած. հնարաւոր. զար մարթէ արկանել ի կիր. 2. (ճանապարհ) գիւռագնաց, ընդար մարթէ անցանել. 3. քաղցր. համբոյր. հեզ. 4. ճշմարիտ, իրական (դռան). գոպելնէրլի. գոպըլըճըլըբ. 5. ներելի (գոպա)։
Praticien, բռա-գթիէն, ար. տեղեակ իրաւանց գատաստանաի. 2. տեղեակ. հմուտ. փարձ. վարժ. շեբէնթոպ ասաբա. 3. ալեա. վճռագիծ. ինճըլեալ ըզէ։
Pratique, բռա-գթիք, էդ. զործական, արդիւնական մաս. 2. հրահանգք. կանոնաւոր. 3. հնարք. պայ-

Pourtant, ֆօ—ր—պ՝, ած. բայց սակայն. սակայն եւ այնպէս. լուծին. ֆոփոխ:

Pourtour, ֆօ—ր—պ—ր, ած. շրջանակ. պայիրք. վիրք:

Pourvoi, ֆօ—ր—վ—ա, ած. բողոք յաւագ առեան. պայ ղեհոխեյք փո—ըղ, բի—ճա—ֆինղ:

Pourvoir, ֆօ—ր—վ—ա—ր, ն. հոգալ. պատրաստել. մատակարարել. 2. դարմանս առնել. փոյթ ըմոք. հոգ ըբ—լոմոք. վիրմէ. 3. կարէ ֆինղ:

— , ն. կարգել. սահմանել. հաստատել. 2. ամրացուցանել. հոգալ. զարդարել. լնուլ. ֆոյթին, նուագ ֆինղ. 3. լ—պ—մոռնա—ֆինքհեյք ֆինղ. փոյթ ըմոք. փծոֆինմոք. ղհղա—ֆինղ:

Se —, ֆ. դատախազ լինել. ամբաստանել. ի դատ դիմել. 2. հոգալ. պատրաստել. փովա ածմոք. ղէփվա ֆինղ. մահփեղեյք ղըփմոք. 2. ֆէփոխէփէմէ. հոգ ըբ—լոմոք:

Pourvoirie, ֆօ—ր—վ—ա—ր, ֆէ. հաստատ. չտեմարան. պահըբէ մոգալ—ը:

Pourvoyeur, ֆօ—ր—վ—ա—յէօ—, ած. հոգատար. ձու. տնտես. հաստատակատարիչ. վէփէխոփ. մոգոբոփ:

Pourvu que, ֆօ—ր—վէ—ֆը, շվ. եթէ. միայն թէ. էյէբ. պնճոք:

Pousse, ֆու—ս, էֆ. շատուել. բողբոջ. 2. թափառել ձիոց. ախտ ֆինղ ձիոց. 3. կայտառատրակատ. նուիրակ. շախ. ֆիլէս. 2. ած ըղփնէ—ֆէոք. 3. ատա. ֆովէտա:

Pousse-cul, ֆու—ս—փէ—լ, ած. կայտառատրակատ. նուիրակ. խոտոփէը. ատա:

Poussée, ֆու—ս, էֆ. ճնշուածք. բռնութիւն. պատմ. պոռըմ:

Donner la — à qu., նեղել. պնդութեամբ հետամուտ լինել. ահ ածկանել. ըղէըյա ածմոք. ֆնոֆոինք փո—ըղէ. փօրփո—ըմոք:

Pousse-pieds, ֆու— —բիէ, ած. խեցեմորթի ֆինչ. պէր նէվ փ—պ—փը— փէնէչ պէօճէյէ:

Pousser, ֆու—ս, ն. մղել. խթել. դրդել. յաղգդել. 2. յառաջադէմ առնել. յառաջ ձգել. 3. հարկանել. մղել. ձգել. 4. ընդարձակել. երկայնել. տարածանել. 5. նեղել. լկել. ճնշել. ի նեղ ածկանել. 6. առիւծել. տարձնալ. ածել. 7. ընձիւղել. բաւատացանել. փխթխթել. 8. արձակել. (ձայն, աղաղակ) բառնալ. ֆօլէյէ էրըմոք. փո—րըմոք. 2. էլէրէ ֆէօլէ—րմոք, ղէ+մոք. 3. ա—րմոք. ղըբփմոք. ածմոք. 4. ֆէնէղէֆըմոք. ա—պղըմոք. ֆոյմոք. 5. ածբընըը վիրմոք. բնճըրմոք. ածբըղիըբմոք. 6. ղօբ, մէ—պ—ը ֆրմոք. 7. փիլէ— վիրմոք. ղոխ ատլմոք. 8. (—ֆ—) պրոփմոք. հոյփըբմոք:

— , ն. բողբոջել. ածել. բաւանել. փխթխթել. 2. գժուաբաւ շնչել. թափանել (ձիոց). 3. յիւսկել. կարկառել արտասքս. 4. յարձակել. խաղալ. փիլէ—ֆնոմոք. ղիրմոք. ղըբմոք. 2. (ած) ատ—մոք. 3. (փիվոր) պէլ վիրմոք. փէղորը փօղբ— փոպրմոք. 4. հէ—ճմ ֆրմոք. էլէրէ վրմոք:

Poussette, ֆու—ֆէտ, էֆ. խաղ ֆինչ մանկանց. պէր նէվ ղօճ—ֆ օյ—ֆոռ—:

Poussier, ֆու—ֆիէ, ած. փոշի, ածղոյ. *մճիր. 2. մանր վառօդ. 3. փոշի քարի. փէօֆ—ը ֆօղ—. 2. պոբ—ֆ ֆօղ—. 3. ֆ—ղ ֆօղ—:

Poussière, ֆու—ֆիէ—, էֆ. փոշի. ածղ. մղեղ. ֆօղ:

Mordre la —, մխանել,

Pourfendeur, բուռ-ֆոի-պէօռ, ար. Un grand — de géants, մեծամարմն. պարծուկ. ֆոլֆոռլճռռ. ոխերակ ճռռճռռճռռ:

Pourfendre, բուռ-ֆոի-պռ-ը՝, ն. ճեղքել զոք վերըռւռռ ի վայր առաքրաւ. պէր ասրոմը գԷԼԸ՝ ըռ՝ ե՛օ-ֆոքրռռն ալոաղը եռրմռֆ:

Pourir . . . տ. Pourrir.

Pourparler, բուռ-բռռ-լէ, ար. բառակցուԹիւն. խօսելն դէմ յանդիման. երկու պէ երէկ ասօյնէլմէ:

Pourpier, բուռ-բիէ, ար. անմռռուկ. վրիվրիա՛. ակռիկ օճռռ:

Pourpoint, բուռ-բռռ-կն, ար. բաճկռնակ նախնի գաղղիացւոց. երէք Փրռնռըղլըռըն եկելէյէ:

Pourpointerie, բուռ-բռռ-կէդը՝-ռ, նկ. արուեստ բաճկռնակս յօրինելոյ. եկելէ՛ճիլէ+:

Pourpointier, բուռ-բռռ-կէդիէ, ար. դերձակ բաճկռնակի. եկելէ՛ճի:

Pourpre, բուռ-բռ-ը՝, նկ. ծիրանագոյն խաղուռնկին. 2. ծիրանի ձկրկ. 3. ծիրանի. ծիրանէզարդ. պատմուճան ծիրանի. էռ՝էրլէկի պէօճէյէ. 2. էռ՝էրլէկի պօյռռը. ալ պօյռ. 3. էռ՝էրլէկի. ալ բռռպռ:
—, ար. ծիրանի գոյն. շիկակարմիր երանգ. 2. ծիրանի ռնգոյ. ալ չինռ. 3. հռռփռ:

Pourpré, ée, բուռ-բռ-է, ած. ծիրանեգոյն. շառագոյն. ալ:

Pourpris, բուռ-բռ-է, ար. սրգելոցք. ցանկ. չէվէրէ. ներքռ փէրռռէ:

Pourquoi, բուռ-քռռռ, չի. վասն որոյ. ընդէնի իրի. 2. վասն էր. ընդէր. ռնռռն էչէն. 2. ընչ՞էն. ընչ՞ ակռոկռ էչէն:

Pourri, բուռռ-է, ար. փտառնեխ. ապականուԹիւն. չէրի՛-էչի՛-է. փէռչի՛ ֆռֆռռ:
—, ie, ած. փտառ. նեխեալ. Թարախալից. չէ՛-րի՛-գի՛-չ. ֆռֆռռ-չ. էրէնչէ:

Pourrir, բուռռ-է՛, չ. նեխել. փտել. ապականել. ֆռֆռմգ. չէ՛-րի՛-գէ+. պռղռ-լմգ:
—, ն. ապականել. փտել. պռղմգ. չէ՛-րի՛-գէ+:

Pourrissage, բուռռ-էռռժ, ար. փտելն զգրգէլեակս վառն քարտէս գործելոյ. ֆ՛ռռղըբ-էռռռռբռռ պէղղ ֆռրլռռրըռը չէ՛-րի՛-գէ+:

Pourrissoir, բուռռ-էռռռռ, ար. փտարան գրգէլեկաց. ֆէռղըբէռռռռբռռ պէղղ ֆռրլռռրը չէ՛-րի՛-պէ՛ճէ+ եկէր:

Pourriture, բուռռ-էգի՛-ռ, նգ. նեխուԹիւն. փտառ. ապականուԹիւն. չէ՛-րի՛-ֆ-չէ՛-ֆ. չէ՛-րի՛-գէ. պռղռ-ֆ-լռռ:

Poursuite, բուռռ-էի՛-էգ, նգ. պնդելն գՀետ. ՀետամտուԹիւն. Հալածուածն. 2. փոյԹ. Թափանձանք. 3. դառնասոռն, դառ. ենռֆռ-էռ-գէնէ գի՛-չէգ. ֆռվռլռռմռ. 2. ճահգ. էգիռռ. 3. գռվռ. գռռվռ ակռրգէ:

Poursuivant, բուռռ-էռռ-էվռի, ար. Հետամտուռ. ցանկացող. 2. դառնասէր. գառասվառ. ենռռէռնգռէն գի՛-չէն. բռղէգ. ռնռչէգ. ռչէչը. 2. գռվռ ակռրչէն:

Poursuivre, բուռռ-էռռ-էվռ՛-ը՝, ն. Հետամտուռ լինել. գՀետ պնդել. 2. Հալածել. խռռվել. տանջել. 3. յառաջ վարել. Հանռասգրդռել. 4. դառնասէր լինել. ենռռէռնգռէն գի՛-չէգ. ճահգ ենռգ. 2. ֆռվռլռռմռֆ. պռռմ ենռգ. ռչէչէգ վէրգ. 3. էչէրէ ռէռղի՛-րգ. 4. գռվռ ալռռֆ. գռվռ ալռըռռ ռղռֆմռֆ:

Poulette, բու-լէթ, էֆ. մատաղ հաւ. փոքրիկ ըուու-թ. տիղի փիլիճ։

Poulevrin, բու-լըվ-րէն, ար. մոնր վատօգ. 2. քառակ վատօգով. ֆու-կա պուրու-ըու. 2. պուրու-ըի փոխ-ճիչի։

Pouliche, բու-լիշ, էֆ. մատակ մորթուկ ձիոյ-ըու փըուրաֆ։

Poulie, բու-լի, էֆ. ճախարակ. լիսեռնիկ. տոֆուրու։

Poulier, բու-լիէ, ն. ձգել ի վեր գլեռնիս ճախարակաւ. ելե-փլէրէ տոֆուրոյլու ելօֆուրը վէ-ֆէ։

Poulieur, բու-լիէօռ, ար. որ գործէ լիսեռնիկս. տոֆուռըը։

Poulin, ine, տ. Poulain եւ Pouliche.

Pouliner, բու-լինէ, ն. ծնանիլ մատակ ձիոյ. ոմն ելավ-լուտ։

Poulinière, բու-լինիէռ, էֆ. Jument —, գամբիկ կատուից. ելավ-լուտ էլին պէուլինէն փըուրաֆ։

Pouliot, բու-լիօ, ար. խաչ. խաւս ինչ. փու-պինճ. ֆիլիօ-փէն։

Poulpe, բու-լբ, էֆ. ութ-բատզկեան պուլիպոդ. ոքէիզ ֆօլը- ըիոփոֆօլ. 2. տ. Pulpe.

Pouls, բու, ար. ճնդիւն, ճուռնդ, շարժ երակաց. նուպ։

Poumon, բու-մօն, ար. ճոգք. ոֆ ճիյեր։

Poupard, բու-բառ, ար. մանկիկ խանձարրատակաւ. 2. պատճուճանաւորուած մանկատկերպ. ըօճու-ֆ. տուռուտ. պէպէ. 2. փոռ-ըօպան խոխօռ օրու-նօրան պէպէ ֆու-ֆլուռը։

Poupart, բու-բառ, ար. խնդգետին ինչ ծոյռ. պէր նէվ ըոպոֆօռ։

Poupe, բու-բ, էֆ. խոչիք նաւու. ֆէմ ֆըլը։

Poupée, բու-բէ, էֆ. պատճուճանաւորուած. 2. պատատուտ մի իլոյ. 3. պատատատուտ ինչ. ֆու-ֆէլ. պէպէ. 2. պէր էյ իու-պէրինէ ատըլըլ էֆ-լէֆ. 3. պէր նէվ ալ։

Poupelin, բու-բըլէն, ար. ապզ ինչ կարկանդակի. պէր ըէ-ըլէ պէօրէֆ։

Poupin, ine, բու-բէն, ին, ան. պճնեռալ. պատճուճեռալ. ինչինիպ ֆու-լանմըլ։

Poupon, onne, բու-բօն, օն, ար. եւ էֆ. մանկիկ, աղջկիկ ատատացեռալ պատիւք. ըէնման իու-լլէ ըճու-ֆ, էըլ։

Pour, բու-ռ, նէ. վատն. ի պատճառս. 2. ի ձեռն. վատն. (տատն ատծատճ)պ. 3. ըատ. հայեցեալ ի. վատն. առ. հատնեռնատուճեռատր. 4. փոխանակ. ընդ. 5. որպէս. իբրեւ. 6. չանեաւն. յետեռատց. վատն. 7. վատն. առ. ի. 8. հակառակ. ընդդէմ. 9. ճէպէտ եւ. էլլն. ևօ-ըէ-ըէ. հոֆֆընա. 9. ևլէյ-լէ. ըլա. ատլա. (օն գա-բատ-լ)ատ. 3. պոֆուրոֆ. իանընգատ. 4. ևէրէյնէ. 5. ֆու-լէ. ևէպէ. 6. ըատուֆընգատն. հոֆֆը էլլէն. 7. (պէրէռ)նէ. (ևվլատը)նատ. 8. ֆատլը. 9. ֆատատա։

— que, որպէս զի. 2. մինչ զի. 3. որչափ եւ (մեծ իւյեա). չևօյլէ էֆ. էֆ. 2. օ ֆու-ատ էֆ. ևօյլէ էֆ. 2. նէ ֆատ էֆ։

— peu que, ճէպէտ եւ սակաւիկ մի. պէր ատ գա։

— lors, ի. յայնժամ. օր վոէըմ։

—, ար. նպատատաւորն. պէր ճատլահոլգան իատա օրըն իատրըմ։

Pourboire, բուռ-պուատռ, ար. պարգեւ. ընձեռապէ. չևրպէվիլէֆ. ֆոհվէ ֆատատը։

Pourceau, բուռ-սօ, ար. խոզ. փօռ-չ։

Pourchasser, բուռ-չասէ, ն. յաճախ եւ ճշտիւ պընդել. հետամուտ լինել. ևնոևէռնգէն պէ-չվէֆ. ատատաֆ։

Pou-de-soie, բու-դը-սուա, ար. ապդ ինչ մետաքսեղէն կերպասուած. ոչէ նման էֆֆո բուամոլը:

Pouding, բու-դինկ, ար. կերակուր ինչ ի հացէ, յուղոյ եւ ի չամչէ. ոչէ նման ինկլինկ բուամը:

Poudingue, բու-դինկ, ար. կապիճք մածեալք. ոչէիցէ-էրինք խոփըէսի ըսիըս բուալըը:

Poudre, բու-դր, էֆ. փոշի. մղեղ. ունգ. աւազ. 2. փոշի հրացանից. վառօդ. 3. փոշի ի ցանել ի վերայ նրբոց. բոլ. բիւ. 2. պոբու-ֆ. 3. ասլ ի-ոչէրինք էփէնէ բոլ:

Poudrer, բու-դրե, ն. փոշի ցանել. բոլ ասլմէ. բոլըսմէ:

Poudrette, բու-դրէթ, էֆ. փոշի քակտոյ չորացեալ. բու-դրու ֆըէֆը բոլըու:

Poudreux, euse, բու-դրէօ, էօզ, ած. լի փոշւով. փոշոտեալ. բոլըու:

Pied —, այլ գէտէ. գատարկաւանդ. ֆոֆէր. էօվրէ:

Poudrier, բու-դրիէ, ար. վառօդաման. 2. անօթ փոշւոյ, աւազոյ. պոբու-ֆու. 2. բոլըֆ. բոլ ֆոպը. բիւֆան:

Poudrière, բու-դրիէր, էֆ. վառօդարան. 2. հատիւրուածոց վառօդոյ. 3. տուի վառօդոյ. պոբու-ֆիանէ. 2. պոբու-ֆ ֆոֆոպը. 3. պոբու-ֆ ֆու-ֆու-ու. և. տ. Poudrier 2.

Pouf, բու-ֆ, ար. ֆինդիւն, բամբիւն անկմամբ. ֆոֆ. ֆոֆ:

Pouf, բու-ֆ, ած. (քար) դիւրաւիրաւոր. ինձրէ էրէ էօվ չափու-ֆոփ էըրըլըդ բոլ օլու-ր:

Pouffer, բու-ֆէ, ն. — de rire, ֆռալանալ ի ծաղուէ (ակամայ). ինձրդիէն պոյըլմէ:

Poulle, բու-յլ, էֆ. հաւուանդ. լաւանդ. արհամարհանք. խօրլամու-ոլինիկ ոչօյէ-ոդ ասյմա:

Pouillé, բու-յլէ, ար. արձանագիր եկեղեցական հասից. գլխոնէն մաղպոնըը:

Pouiller, բու-յլէ, ն. ֆիշնամանել. ոլինմ վէրմէէ. խօրլամէ. ոչօյէ-ոդ ասյմէ:

Pouilleux, euse, բու-յլէօ, էօզ, ած. արգլալից. պէնլէ:

Poulaille, բու-լայլ, էֆ. հաւք. խոռոֆլար:

—sauvagine, արաք հաւուց. վայրի հաւք. ֆու-լ ուէը. խոպոն խոռոֆլար:

Poulailler, բու-լայլէ, ար. հաւատուն. 2. հաւավաճառ. վաճառական հաւուց. 3. այլ հաւուց կամ ձուուց. փէ-ֆու. 2. խոռոֆ, խու-մու-գլու արաղոյը:

Poulain, բու-լէն, ար. մատուկ երիտասրի. ձի արմուղ, մատաղ. 2. խաղաւարտ երտեղաց. խոյ. 2. ֆոռէֆ ուրու. ֆրէնիլ էլէկլէ էօլայրէըը:

Poulaine, բու-լէն, էֆ. նաւացուակ. կաւաց նաւու. ինձ պու-բնու:

Poulan, բու-լէ, ար. կըրկին դրամ եղեալ ի մէջի ի քարտուղէ. փէոլըդ վէրինէն օշխայա ֆօֆու-ըս էֆֆ ֆոֆ ուֆլէ:

Poularde, բու-լարդ, էֆ. ձագ հաւու պէրեւ պարարտուածիլ փէլէ:

Poule, բու-լ, էֆ. մարի. հաւ. 2. հանգամանակ արձատիոյ ի խաղաւ. բոռ-ֆ. 2. օյռնօֆա հէրը պէրինէն օշխայա ֆօֆու-ըս ուֆլէ:

— d'eau, փարփար. ֆռչուն ինչ. անդըմ:

— d'Inde, հնդկահաւ. հնդիկ հաւ. հինօ բոռ-ըս:

— faisane, էգ փասիան. պէլէ ուէ-յլէն:

Poulet, բու-լէ, ար. ձագ հաւու. 2. առմուկ սիրոյ. էէլէ. 2. մալուֆ ինքզիրէ-ուֆ:

պակ. ձող. ցից. փէչէ. ոչ-րէ. ֆալէֆ:

Potée, ֆօթէ, էֆ. ապյան մի. քանաս մի լցնալ. 2. մախիր, փոշի (անապի, գայլախազի). 3. խառնուածոյ ներմ ի յօրինել կաղապարս ձուլելոյ. պէր ընօմէ+ փօլօ—. 2. (ֆալոյ, ոչմիպէ) ֆնօլ—. 3. փէօփնէնէլէր ֆօլէտը էօփո էէնն պէր նիվ ֆնէրէֆ:

Une — d'enfants, բազմութիւն մանկաւոյ. պէր ֆնօ-ֆըմ չօճօֆ:

Potelé, ée, ֆօթըլէ, ած. յոյր. գէր. մսեղ. ուռուցկաալ. ընչման. ակռիկ:

Potelet, ֆօթըլէ, ար. ցից, մոյմ (առնդզոց). (ներքին-պան) ֆօալըէը, փէոնէյէ:

Potence, ֆօթօն, էֆ. մոյմ, նեցուկ գերանաց. 2. կախաղան. 3. նեցուկ կաղաց կամ յենլոյ. 4. չափ ինչ հաւասակի մարդոյ եւ ձիոյ. փէոնէ+. ոչրէֆ փէոնէյէ. 2. փար ապանը. 3. ֆօփալ, ասֆօտ փէոնէյէ. ֆօլնօֆ փէյնէյէ. 4. ասմ վէ ան պօյօէօլընճէ+ ալէն:

Gibier de —, ապիրատ. պատժապարտ. էէ ֆօլէընը. ոչընճօֆ:

Potencé, ée, ֆօթօնէ, ած. (խաչ) խոյակաւոր ծ եւօք. ֆօլըրը պօշլըֆըը (հօլ):

Potentat, ֆօթօնդա, ար. պետ. ծիապաւոր. հէ-էէ-մ-պար. մըլէ+. էէ-պավէնպէօր:

Potentiel, elle, ֆօթօնէ-էէլ, ած. (դէզ) ոյր զօրութիւն առկաւոյ մի յեռոյ ապդէ կամ կէզաս. 2. երկրայութիւն կամ հնարաւորութիւն (մասանիկ յաւնակաւն). պէր ոչ ածնր նէէօէր էօկն, էօֆան (էլըճ). 3. ընօպհէ էօնօտ մի-մէէնէյէն նէօնէրէն (հարֆ):

Poterie, ըօթը-է, էֆ. աշօֆ-ք. պաւոկաւնք. 2. խեցիք. խեցեղէնք. 3. խեցեպրծուածիւն. 4. խեցեղէն խողովակք արուաքնոցաց. ֆօալըր. լանօֆ ընօմէ+. 2. լանօֆ ընօմէ+ ֆըրընըլըրը. 3. ընօմէ+ֆէլէ+. 4. էֆնէֆ ֆօօպօրօ, էէ-նէ:

Poterne, ֆօթէռն, էֆ. դուռն գաղտնի (ի պատիպս). նէղըէ ֆօֆօ:

Potier, ֆօթէ, ար. խեցագործ. բրուտ. ընօմէ+ֆէ:
— **d'étain**, անագագործ. որ գործէ անօմա անագեայս. ֆալոյ ֆօպլար էօֆօն:

Potin, ֆօթէ, ար. արոյր կարմրագոյն. ֆըղըլ փէրինճ:
— **jaune**, կապարախառն արոյր. ֆօօրլօնլօ- փէրինճ:
— **gris**, անագախառն արոյր. ֆալոյ ֆօրըղըլըմըլ փէրինճ:

Potion, ֆօօթիօն, էֆ. գեղ ըմպելոյ. ըմպելի. աւշարակ (բժշկական). էղէլէֆէ+ էլօճ. ընէրօթէն. ժէղբօ-օ:

Potiron, ֆօ-էէ-օն, ար. գդում ինչ գնդաձեւ. 2. մեծ աամնկեն ուտելի. պէր ճինօ պէ-յէ-+ էէնէրէ մանրօ:

Potron-jaquet, ֆօթօ-օն-ժօթէ, ար. **Dès le —**, անդրամին ի ծագելոյ
Potron-minet, ֆօթօ-օն-մինէ, արեգական. ընֆօֆ պէօ+-փէ-+փէն պէրէ:

Pou, ֆօօ, ար. (յ+. **Poux**). ոջիլ. ոսիզ. +էհղէ. պէն:
— **pulsateur**, ատիճ (փայտի). (օթօօն) ֆօօրթօօ:

Pouacre, ֆօօ-օֆօ-ճ, ած. աղտեղի. պիղծ. +էրլէ. մօռ-թար. փէօ:

Pouah, ֆօօ-օ, ինչ. վայ. էէ-ֆ:

Pouce, ֆօօ-օ, ար. բոյճ. 2. մատն. մատնաչափ. պօչ ֆօրմօֆ. 2. ֆօրմօֆ (էօլնէ-):

Poucier, ֆօօ-օէէ, ար. մատանոց բանճի. պօչ ֆօրմօֆ էէ-+օէ-յէ-:

Postillon, ֆօսդիլիօն, ար. օժընդակ. տուրհանդակ. պեշաւպիկ. ախոյեան. խաղաղ:

Postposer, ֆօսդֆօզէ, ն. յետոյ կարգել, դնել. անբա, ձերին ֆօմա:

Postposition, ֆօսդֆօզիսիօն, իգ. դնելն յետոյ. յետադրութիւն. անբա ֆօմա:

Post-scénium, ֆօսդ-սէնիօմ, ար. ներքնադպրի կողմն. ընթերը տաֆաբնէն պէօլէն տրա ընթացք:

Post-scriptum, ֆօս-սգրիպտօմ, ար. յաւելուած նամակի. յետ գրութեան. վերադրութիւն:

Postulant, ante, ֆօսդիւլան, անթ, ար. եւ իգ. հայցող. հետամտող. թափառական. նախանձաւոր. փնտրտուն. ընտրող. խոկող:

Postulation, ֆօսդիւլասիօն, իգ. յառաջադրութիւն. պատուախնդրութիւն. 2. հայցուածով ընտրութիւն կղերականի ուրուք. սրբի պաշտօն. 3. ընծիւռոպի էպիսկոպոսի:

Postuler, ֆօսդիւլէ, ն. հայցել. թափառանձել. փնտռել. ընտրել. պաշտպանել. ազգել:

—, ն. պաշտպան կալ, ջատագով մնանել դատի ուրուք. առաջի առնել գործ ուրուք. պաշտօն վերապահել. պաշտօն պահել. սրբի պաշտօն կալել:

Posture, ֆօսդիւռ, իգ. դիր, կացք մարմնոյ. 2. վիճակ. հանդամանք. պատրաստ. հեչէքի. 2. հաւ. ահվաւ. փէչֆիչէքի:

Pot, ֆօ, ար. սափոր. աման. 2. քանուն. սափոր. 3. սան. պոյտն. 4. չափ հինգ (գինւոյ). 5. ստացուարտ. 6. թափար. փաղ. 3. պորփոֆ. փչուկ. 3. ընծիւղք. 4. պէր նվէ ֆօլլէ. 5. փոքր փլատ. 6. սափոր:

— **de chambre**, կչխիճ. խաւբատ:

Être à — et à rôt avec qn., մտերմութիւն գնալ. կարի ընտանի լինել. ընֆլիֆաչէ օլմաք:

Pot-au-feu, միս ապկանելի ի պոյտն. ընչնճէրէյ ֆօնսէնճաֆ կի:

— **pourri**, հանդերձանք, խառնուած պէսպէս խորտկաց. 2. խուրձն ազգի ազգի ծաղկանց. 3. խառնուած գրոց. խառնիխուռն մատաւան. ընթերցանք նուագարանի տախտակ ալ. 2. ընթերցանք ընթերցանք նէչէսարիէ ունելոյ ընթերցուածոց:

—-**de-vin**, պարզեւ. չէրպէրէյ. պախշիշ:

Potable, ֆօթապլը, ած. ըմպելի. իչիլէր. իչիլճէք:

Potage, ֆօթաժ, ար. ճաշ. արգանակ. ղօրմա:

Pour tout —, ընդ ամենայն. միայն. ընդհա. խոչընչէ:

Potager, ֆօթաժէ, ար. կրակարան ինչ ի խոհակոցի. 2. բանջարանոց. պարտէզ բանջարոյ. 3. պոյտն կերակրոյ գործառութց. չորպա ճաշիչը. 2. պղպէվէճի պաղչէսի. պօռնան. 3. իչիլէրին էֆէր չէօրէյէ:

—, ère, ած. **Herbes potagères**, բանջարք. դալարիք. պղպէվէճի. էչէլլէֆ:

Jardin —, բանջարանոց. պղպէվէճի պաղչէսի:

Potasse, ֆօթաս, իգ. սընկաղ. փայտի ընդրուղը. փայլի ընդրը:

Potassium, ֆօթասիօմ, ար. սարր սնկաղի. փայտի ընդրը սուը:

Pote, ֆօթ, իգ. **Main —**, ձեռն ուռուցեալ եւ պատուճեալ. չիլիճ կլ:

Poteau, ֆօթօ, ար. մարտ

Possibilité, բօսէպլէթէ, էփ. հնարաւորութիւն. ին—ժին.լէ։
Possible, բօսէպլը, ած. հնարաւոր. փո—ժին։
Faire le —, առնել որ ինչ հնարաւոր իցէ. եւ ինչպէս կարելի կրնայ ըլլալ։
Au —, ին. որչափ ինչ հնար իցէ. նէ ըլլայ էն ին—ժին կրնայ։ —, ին. յիներկուս. պէտէ։
Postcommunion, բօսթքօմիւնիօն, էփ. աղօթք գոհութեան յետ հաղորդութեան. աղո՛թ ըքողոնէպէն ոճնրա ելան ընէ—էր—ը պատարը։
Postcrit, ած. Post-scriptum.
Postdate, բօսթթատ, էփ. յետնագոյն թուականութիւն. ատել վճռելնպան ներ ներկէ։
Postdater, բօսթթատէ, ն. նշանակել յետնագոյն թուականութ. ներկէն ատել վճռելնպան ներ ճօմէ։
Poste, բօսթ, էփ. իջեւան. օթեւան. հանգոյց. 2. նամականատուն. 3. թղթատար. տաբհանդակ. 4. թղթատարութիւն. 5. դնացք, երբեմն տաբհանդակի. 6. ճանապարհորդութիւն տաբհանդակաւ. ձիով. ձիով ընթանք. 2. ձիահասոյնք. 3. ճօմլաճը. ներկը. 4. ճօմլա. ճօմլա ձիհամբէնէն. 5. ձիավ ընէլ ներս, ատը. 6. ներկը ըլլ ներս—ը։
— **restante**, մնալը ի նամականատան. ձիահասոյնքը ճօմլաճը։
À sa —, պատշաճ ատենին. ճիշդ ներկը. ճիշդ ներկէն ոչ—պատան։
En —, En courant la —, տախտով. տատնապաս. հանդոյց ի հանդուցէ. ատենէ ի ատենը. ձիավ ընէլ ոչ—ըներկ։
Postes, էփ. յ. դնդակը հրացանի. ին—ճին ճօ—ըլատնըը. ատեմ։

Poste, բօսթ, ար. կայանք գօրաց. 2. պահակը. պահհանդիսը. 3. պաշտօն. բարձ. աւագութիւն. ատեղը ճիճիանը. 2. պիտճիլէր. ճօըղ—ը. 3. մանըզ. ճանկը. ճօմլ։
Poster, բօսթէ, ն. դնել. պետղել. կացուցանել. ճօմճ. թօ—ըթօ—ըմճ. նատ կրնճէ։
Postérieur, eure, բօսթէրիէօ—, ած. վերջին. յետին. յետնագոյն. յաջորդ. ատն. ատնըտէ. ներկէթէն ին ներկէն. ատթատէ։
Postérieur, բօսթէրիէօ—, ար. յետոյք. թիպ. ատը։
Postérieurement, բօսթէրիէօ—ըմճ, ին. յետոյ. յետ. ատնըտ։
Posteriori, բօսթէրիէօրի, **À —**, (դատանել) ի յետնագունէ կամ յաջորդաբար ապատճառացն. ատնատնթան ներ—ներկէն (ներկէն կրնճէ)։
Postériorité, բօսթէրիօ—իթէ, էփ. յետնութիւն ժամանակի. ատըրատըէ։
Postérité, բօսթէրիթէ, էփ. ծնունդք. արդիք եւ յետնութք. 2. յետինք. յաջորդք. պէօլ պէօլ. էվլատ. 2. ատթատէն ին ներկէնէր. ներատպ. ատիճի։
Postface, բօսթֆաս, էփ. յիշատակարան. վերջաբան. էին ատնատնթատ ֆօնատլան ընկնպէհ։
Posthume, բօսթիւմ, ած. (արդի) ծնեալ յետ հօրն մեռանելոյ. 2. (մատեան) դրոշմեալ յետ մահուան մատենագրին. պատատը ներկէն ատնըտ պօղան (էվլատ). 3. ին—ելլէֆին ներկ—ճնթէն ատնըտ պատըլան (էին)։
Postiche, բօսթիշ, ած. անբան. օտար. պիտակ. յետնագոյն. ներճ. էյրինի. ատնըտթան ֆօնատլ։

կացուցանել է պատշաճ տեղւոջ. հաստատել յիւր տեղի. 3. հաստատել. դնել (իբրեւ հիմն). 4. դնել. համարել. 5. փոխել (զձայնն) ի միոչէ յայլ. ե՛ս ինձ դնեմ փոխ. ես ինչ ինձ դնեմ. 3. ինձ ոտիկ ես դնեմ, ես ինչ ինձ դնեմ. 3. ահիհիլ ինձ. (ոչ ոք ինձ դնեմ) փոխ. 4. ընչայ ես ինձ. այծ. 5. (ոչինչ) ոչէր ինչ ինձ ոչէր ինձ ինչ:

— des gardes, պահանդակ կացուցանել. փոքրագնա ինձ:

— les armes, ինդալ, ի բաց դնել զզէնս. ոչ ընկնիլը ալաչը պրոփոս:

—, ն. յինուլ. հաստատուիլ կալ. 2. նստիլ. կալ (առաջի նկարչի). պոյանոս. փոքրոս. 3. ոչնալ. (ոչ ոք ինձ փոքրագնա) ոչնալ. փոքրոս:

Se —, յ. հանգչիլ. դադարիլ. փոնոս. փոքրոս:

Poseur, բօզէօր, ար. որ հաստատէ, ուզղէ զքարինա շինուածոյ. ոչինաները ընալըրընը ֆօյան, տիպէն:

Positif, ive, բօզիթիֆ, իվ, ած. հաստատուն. ճշմարիտ. 2. հաստատական, դրական (օրէնք, քանիօնուիւն). 3. ինդալ, դրական (օրէնք). ընիկ. ատիկ. ատհիհ. 3. իսկական. 3. ինվնա. ֆօնտալ (ֆանտա):

Positif, բօզիթիֆ, ար. պարզ վերատիր. 2. փոքրագոյն երգիռն առաջի ամծի երգիռնի. էլ տէրնճէ վոֆ. 2. ոչոյէտ երգռանան էօնէնօրէ տէնէտ երգռանան:

Position, բօզիսիօն, իզ. դիրկայք. նիստ. կայան. 2. յառաջադրութիւն. 3. հանգամանք. վիճակ. 4. կարծիք. հաստատուիւն. համարին. դրութիւն. փոքրոչ. իկր. ֆոքտիւիոհ. 3. ֆոպէնէ. 3. հոլ. ատվոլ. 4. ֆըյատ. պանն:

Positivement, բօզիթիվման, մ. հաստատուիւն. արգելամբք. 2. ճշդիւ. առհիհէն. ինրչէտոքեն. 3. պէրպէր պէրպէր. ինոռնամամ. այնէ էնէ:

Pospolite, բօսբօլիթ, իզ. նախատրատակոյտ բանակ պաշտպանութեան գումարեալ ի պատերազմ. կահիւռնան ընճալ փոտրընըն ճինէ ինօփլանմասը:

Possédé, ée, բօսէտե, ած. այսահար. ըմբռնեալ ի դիւէ. ճինէլէ. ճին չորփըչ:

Posséder, բօսէտե, ն. ատաճեալ ունել. ունել. ժառանգել. վայելել. 2. պատուական ունել. տիրել. 3. քաջ, ճարտար գիտել. առհիպ, մոլէտ օլմաք. ոչֆոռըն ոչորմէտ. 2. ինոռնմաք. պատ, հիւփ ֆրմէտ. 3. փէտ ֆյէ, ընչէտիլ պէտ:

Se —, յ. ուէր լինել անձին. ի չափու ունել զանձն. փէնփէյէ առհիպ օլմաք. փէնփէյէ ինոռնմաք:

Possesseur, բօսէսէօր, ար. աէր. ատացիչ. ժառանգ. առհիպ. մոլէտ:

Possessif, բօսէսիֆ, ար. Pronom —, ատացական փոխանուն, դերանուն. ի՛ոփ պօժիչ էլ փ՛ւտ. բոճի ալ քեն նէֆս:

Possession, բօսէսիօն, իզ. ատացեալ ունելն. ատացուած. ժառանգութիւն. վայելք. 2. ատացուածք. կալուածք. 3. դիւահարութիւն. պատկառութիւն. պօպլիչէլ. առհիպլէտ. ոչֆոռըն ոչորմէ. 3. փ՛ւտ. 3. ճինէլէտ. ճինպէրփէրէտ:

Possessoire, բօսէսուար, ար. իրաւունք ատանալոյ, ատացուածոյ. մոլէտչէյէլի հոփիը:

—, ած. Action —, գատաքաղութիւն ատացուածոց. մոլէտչէյէլի պովոը:

Porte-tapisserie, բօռ-տ-ֆէ-ըՙ-է, էփ. *ջրկանակ օ-ֆիցյատպատ գրան. հալը փափ-ալը փափառնան փերվալը:*

Porteur, euse, բօռ-տէօռ, էօշ, ած. *եւ էփ. կրող. բար-ձող. բեռնակիր. 2. ֆի-զիա-բեր. 3. դեսպանակիր. 4. երիւար առաջնորդ կարա-ւանի բեռանց. ինալըյան. ի-ղիրին. իէօղի-րին. հաճիլ. համմալ. 2. ձէփնա-պ ի ֆ ի ղ ի ր ի ն. 3. ին-ֆիղիրեվան ինալըյան. 4. ին-փ արապալորընըն կօնի-ան-պին ախ-րի-ճի- ան ը:*

Porte-vent, բօռ-վան, ած. *հողմափող երդիհանի. կրպա-նան փերդէ-յի-անէ-ան պօրա-ած:*

Porte-verge, բօռ-վէռժ, ած. (յժ. **Des —**). *վարա-ցաւոր. փէյնէ-փլի:*

Porte-vis, բօռ-վի, ած. *յինարան գլխոյ պտուտակի հրացանից. ին-ֆէյին պիր հիա-ֆոփ:*

Porte-voix, բօռ-վօռ-ա, ած. *ձայնատար փող. ախ-փ. պիր նի-վ պօրա-:*

Portier, ière, բօռ-տիէ, ի-, ած. *եւ էփ. բարապան. դռնապան. փափա-ճա-:*

Portière, բօռ-տիէռ, էփ. *դուռն կառաց. 2. վարա-գոյր, արսկապան դրան. ա-բաղա փափառա-. 3. փափա-փերփէռփ:*

—, ած. (կով, ոչխար) ծնըն-դական. *իռվբռա-լոյռպիլիր. իռվբռա-լոյան:*

Portion, բօռ-սիօ, էփ. *բա-ժին. մասն. փայ. հիռա-ք:*

Portioncule, բօռ-սիօնգի-լ, էփ. *մասն փոքրիկ. 2. ռօն բռադուհռոյն հրեշտակաց. փի-լի-փ փռըլ. 3. ին-ղի-ճա ին-ռի-:*

Portique, բօռ-տիք, ած. *արահ կամարակապ. 2. ա-գանգ. Զենոնի. ռւռուճ արա-հականաց կամ Ստոյիկեանց.*

լաբլռփ. բեվփ. 2. բեվ-փիլիր ղեչհիռղ. Զինօն փէյ-լի-ռռ-ֆռ-ն փըրփռալ:

Portor, բօռ-տօռ, ած. *ա-կեխայտ կուճ. ռաբը պռմռբ-լը ախյահ ղերղեր:*

Portraire, բ:-ռ-թ-, ն. *հանել զկենդանագիրն. ձըշ-գըռտեցուցանել. 2. նկարել բանիւք. նկարագրել. ռաբլ ներվէրինի չէփղէփ. 2. վռֆ ին-ղէփ:*

Portrait, բօռ-տռէ, ած. *ճշգրիտ պատկեր. կենդանի նկարագիր. կենդանագիր. 2. պատկեր. նկարագիր. պատմուճիւն. ռաբլ ներվէր. ըլզիբը ռռ-րէղի. 2. ռռ-րէղի. վռֆ. ներվի՛րի հալ:*

Portraiture, բօռ-տռէ-տիռ, էփ. *կենդանագիր. 2. կենդանագրուճիւն. ներ-վէր. 2. ներվէր չէփղէ ղա-րիֆէղի:*

Portulan, բօռ-տի-լի, ած. *նկարագիր նաւահանգստաց. ղատռան ծովեզերաց. լիման էէ փէնիչ էբյալըրը փիներվը:*

Posage, բօզ-ա, ած. *աշ-խատուճիւն, ծախք հաս-տատելոյ զգործած ինչ յիւ-րում տեղւոջ. գետեզուճ. իէրլէշիրիղ չահղէղի, ղա-բռֆը. իէրինէ էօղա:*

Pose, բօզ, էփ. *դնելը, հաստատելը զքար յիւր տե-ղի. դիր. գետեզուճ. 2. պահանդի գինուորք. 3. դիր. ձեւ. շարժուճ. պիր ներվէրինէ իէրլէշիրիղ. 2. պէփլէյիճի, կէօղէփիճի տաֆէր. էօրթըղռլ. 3. փռ-բռ-լ. պի-լիղ. հարֆէֆէղ:*

Posé, ée, բօզէ, ած. *հան-դարտ. պարկ. ծանր. ռաբը պռլլը. ֆէռհիլ. ռաբը:*

Posément, բօզէման, ած. *մեղմով. հանդարտիկ. իռֆ-ճռ. հռ-զռ-բ էնի:*

Poser, բօզէ, ն. *դնել ի վերայ. գետեղել. 2. դնել,*

ցանակալ. Ըն-ֆէր+ ասաՓէ ընդունել։

Porte-page, բօ-փ-բաֆ, ար. թաւղիք ի ներքոյ իւիցն շարելոց. Նախամեծար պնդիչ սահիճներուն ալիքնա փօնալան ելոզ։

Porte-pierre, բօ-փ-բիէռ, ար. փող գժոխաքարի. Ճնհիննեմ ընալը ելալէ։

Porter, բօ-փէ, ն. կրել. բառնալ. տանել. ածել. բերել. 2. մուծանել. գրել. 3. կրել. գլխնուլ. ունել. 4. ունել, ձգել. երկայնել. տարածանել. բարձացուցանել. դնել. արկանել (զձեռս ի ծոց). 5. ունել տարածուլիճին. լինել մեծ. 6. բերել. բուսուցանել. 7. յղի լինել. կրել. 8. ծնանել. 9. կրել. Համբերել. տոկալ. 10. ածել. յօժարեցուցանել. մտաբերեցուցանել. 11. յայտ առնել. ծանուցանել. ցուցանել. 12. ունել. յանձին բերել. 13. բախել. Հարկանել. Խոլմաֆ. ֆալբրմաֆ. ՚ի-ֆէնի-ըմֆ+. ՚ի-ֆէրէ-ֆ+. 2. ը-ֆէնի օզմաֆ. Խալմաֆ. 3. ը-ֆալբրէ-ֆ+ ը-ռ-ֆմաֆ. Խալըմաֆ. ՚ի-ֆ+. 4. ը-ռ-ֆմաֆ. Ալըզ-ռաֆմաֆ. ռալըմաֆ. Խայմաֆ. ՚ի-ֆ+-ի-ֆլիմ+. (Խլ-ֆէ-ֆէ-ֆէ) օզմաֆ, ՚ի-օ-ֆ-ռ-ֆմ+. 5. ՚ի-ֆ, ռալռան, պ-ֆ-ֆ+ օզմաֆ. 6. ՚ի-ֆ-ֆէրէ-ֆ+. Հալ ՚ի-ֆմ+. 7. Հալ-ֆէ օզմաֆ. 8. փօզռ-ըմֆ. 9. ֆալբրմաֆ. պայմանաֆ. ՚ի-ֆ+-ֆ+. ՚ի-ֆ Համֆալ ՚ի-ֆմ+. 10. Հալ-ֆ ՚ի-ֆէրէ-ֆ+. ֆէն ՚ի-ֆէ-ֆ+. ֆանըմբրմաֆ. 11. պէ-լլի ՚ի-ֆմ+. ալ-ֆ-ռ-ֆ+. ՚ի-օ-ֆ-ռ-ֆ+. 12. (ի-ֆ-ռ-ֆ) օզմաֆ. ֆալ օզմաֆ. պ-ռ-ֆմաֆ. 13. ռ-ֆմաֆ։

— coup, ագդել. 2. ՚ի-ռ-ռել. ի-ֆ-ռ-ֆ ՚ի-ֆմ+. 3. պ-ֆբալ. ի-ֆէրէ-ֆ ՚ի-ֆ+։

— qn., պաշտպանել ումիք. 2. ընարել. պէրէ-ֆ-ի-ֆ ֆօրռ-ֆմաֆ. 2. ռ-ֆ-ֆ+։

— honneur, պատուել. մեծարել. իւղ-ֆէ ՚ի-ֆ+։

— envie, նախանձ բերել. ֆըռ-ֆ-ռ-ֆմաֆ։

— la santé de qn., ըմպել յաղու ուրուք. պէրէ-ֆ-ի-ֆ ընդունի իւիցն։

— la main sur qn., Հարկանել զձեռ. պէրէ-ֆ-ի-ֆ ռ-ֆրմաֆ։

Le — haut, մեծամեծ փքալ. 2. նախամեծար լինել. պ-ռ-ֆ+ի-ֆ+ ռմֆաֆ. 2. ֆռ-ֆ-ի-ռ օզմաֆ։

— parole, խոստանալ յաՏնան ուրուք. պէրէ-ֆ-ի-ֆ ֆռ-ֆ-ի-ֆ վռ ՚ի-ֆմ+։

L'un portant l'autre, միաՀամուռ Հալռ-ֆալ. ֆ-ռ-ի ֆ-ռ-ֆ։

—, ն. ունել. բերել յանձին. 2. Հաստատել կալ. յԻնուլ. Հանդիպել. 3. Հասանել, ձգել, գնալ (Հրացանի). 4. գալ, դիպել, Հարկանել (Հարուածոյ). (ի-ֆնի-ֆ-ի-ֆ) օզմաֆ. 2. ֆ-ռ-ֆէրէ-ֆ օզմաֆ. պայմանաֆ. պռ-ֆրմաֆ. 3. (՚ի-ֆ-ֆ+, ֆռ-ֆլռան) ՚ի-ֆէրէ-ֆ+. 4. (ֆռ-ֆլռան) բռաֆ ՚ի-ֆմ+, ռ-ֆրմաֆ։

— à la tête, գալմբ գալ. Հարկանել, բուրել ի գլուխն. (՚ի-ֆռ-ֆ) պռ-ֆ ռ-ֆրմաֆ։

Se —, ն. գնալ. երթալ. դիմել. 2. լինել. կալ. 3. յօժարել. 4. կեալ. գնալ. պ-ֆ-ռ-ֆմէ. վարել. ՚ի-ֆմ+. ֆ-ֆմ+. 2. օզմաֆ. պէր Հալռ-ֆ պռ-ֆլռան-ֆ. 3. պ-ֆլի օզմաֆ. 4. ի-ֆլ-ֆմ+. ՚ի-ֆմ+. ի-ֆլ-ֆմ+. պռվ-ռանըմաֆ. Հալ-ֆ ՚ի-ֆէրէ-ֆ ՚ի-ֆմ+։

Porter, բօ-փ-ֆ, ար. զօրաւոր գարեջուր ինչ ի Խրիտանիա. պէր-ֆնվ ինկլիզ պէրռ-ֆ։

Porte-respect, բօ-փ-ֆ-ռ-ֆբէ, ար. զէն երկեցուցիչ. 2. նշան պատուացոյց. 3. այր ահարկու. օ-ֆ-ռ-ֆ-պռ-ֆ-ռ-ֆլմհ. 2. ի-ֆ ՚ի-ֆ-ռ-ֆ նլանէ-ֆ. 3. Հեյդէրլէ ելէլ։

Porte-drapeau, ս. **Porte-enseigne.**

Portée, բօ-տէ, էից. ծնունդ չորքոտանեաց. 2. չափ հեռաւորութեան միոյ հրացանի. (նետ)ընկէց մի. ասպարէզ. 3. սահման տարածութեան (մուաց, ձայնի). կ. հանգամանք. պայման. միճակ. 5. ունակութիւն, զօրութիւն (պատճառաց). 6. կարողութիւն. բաւականութիւն. 7. երկայնութիւն (գերանաց). 8. հինգ գիծք նշանաց երաժշտութեան. ունէր փօղ-ղա օլան խավրա-լար. 2. ունէր ուխ-ֆէտ, ունէր օֆ... ուրմէ, խըտիլըղը. մէնղիլ. 3. (ոտըն, ոչ-ս) խխիխլէճէտ հա-պա-պ. 4. հալ. փէրիճէ. տէրմէ. 5. (խոպուրը) նիհան-ըի, գա-վէնի. 6. խուխպա-պ. գա-փրէմ. 7. ա-ղա-նը-ա-գ. 8. ձօնեածը պէչ ընդղըլմըը։

Être à — de la main, կամ **Être à la —**, կարի մերձ լինել. հասանել ձեռին. տէտ խոտը օլմագ. կամ խէնիչմէտ։

Porte-enseigne, բօ-պ-այ-ա-նիչ-ը, ար. (յտ. **Des —**). պրօշակիր հետեւակազօրաս. պայրաքտար. առնճափտար։

Porte-épée, բօ-պ-էբէ, ար. (յտ. **Des —**). լամբ կամարի արդյ. գըլըճ պօյը։

Porte-étendard, բօ-պ-էդ-պօյգա-ա, ար. (յտ. **Des —**). պրօշակիր, նշանակիր հետեւակազօրաս. ալը պայրաքտար։

Porte-étriers, բօ-պ-էդ-պէ-էր, ար. յտ. փոկ ասպանանձիգ. էօշէնի գըսա-պաճափ գայըլ։

Porte-étrivières, բօ-պ-էդ-պէ-իվէր-ա, ար. յտ. լամբ ասպանանի. էօշէնի ներ-քըճէտ հալչա։

Portefaix, բօ-պ-ֆէ, ար. բեռնակիր. համալ։

Porte-fer, բօ-պ-ֆէ-ա, ար. լոնանակալ սիլահակիռնալչա։

Portefeuille, բօ-պ-ֆէօյլ, ար. խերճակալ. խղճակալ (պաշտօնէի). առար. գարան, պահարան քարտուղի. 2. պաշտօնէութիւն. 3. յարդուն խռուղիք. 4. օրինակք ծրագրութեան. ճըղպան. փէֆիէր. 5. պէվէրճէ ա-մա-գա-նոգ-ըրը-ըղը. 6. գա-յիմէ-լէր. 4. ըրէմ էօշնէ-լէրէ։

Porte-hache, բօ-պ-հաչ, ար. տապարակալ. ա-փէր պալտա-ը գառը։

Porte-lettre, բօ-պ-լէդ-ը, ար. փաքրիկ խղճակալ. փէշ-չի-ա ճըղտան։

Porte-malheur, բօ-պ-մա-լէօ-, ար. նշան չարաբաղդ. չարաբաղդ. ֆէլա-փէրի փէլէնէ. ա-ղա-գա-ա-ղ. գա-փէմ-ռէչ։

Portemanteau, բօ-պ-մանդօ, ար. փայտ կռատեալ յատմն առ կախել զգեստս. 2. պարկ վիրտակաւի. 3. տապատար որ տանի զվիրտակու խոպատարին. բա-պա ա-ա-ճա-գ պիլտա ճըղ-լանմըշ օթան գարըլա-ը. 2. փէրա-գ հէյվէ-գ. ճամէգան. 3. գա-պիչմէհ մանդօ-ա-նա-նը չա-հա-գա-ր։

Portement, բօ-պ-ըմ-մ, ար. — **de croix**, պատկեր խաչակրութեան Քրիստոսի. հագրէ-նի խանըն հալը կօ-նի-ըրէ-մէ-նէն նա-վէրէ։

Porte-montre, բօ-պ-մէ-պ-ը, ար. քարճիկ ի նէրքոյ ժամացուցի. 2. պատկան ժամացուցի. ա-ա-ն կա-նը-ղը. 2. ա-ա-ն գա-ալը։

Porte-mors, բօ-պ-մօ-, ար. փոկ գանգանաւանդի. ալըն ագըղըլըէ գայըլը։

Porte-mouchettes, բօ-պ-մա-չէդ, ար. ափսէ քաղցմնակալի. մոգա-գան. մա-մ մա-գա-ը նա-ալ-ա-ը։

Porte-mousqueton, բօ-պ-մա-գը-դօ, ար. ակիչ հրա-

առանձին. քառանալն. քաղաքացուն. 2. ջրվէժ. կիօլնիւզն. հուշըմ. 2. լայն երեսակոփած սիմն առյոս:

Portail, ֆօռ-պայլ, ար. (Des —s). մեծ դուռն, երբեմն, ճակատ եկեղեցւոյ. էնէֆնէն պի-յի-ֆ ֆռէռառա, անոր:

Portant, ante, ֆօռ-պան, անդ, առ. Mal —, հիւանդ. աթառաժէտա. էհյֆռէղ. խաստիկ:

Portatif, ive, ֆօռ-պռտիֆ, իվ, առ. դիւրատար. առանձին. կրնալ. դիւրին ի քառնալ. փոքրիկ. կիօլնիւզն. ֆօլայ ֆռ-լայնըլըր. հուշըմառը ֆօլայ. առֆռէ:

Porte, ֆօռ-տ, իֆ. դուռն. երէք. մասու. 2. դուռն, արքունիք ֆաղաւորին Տաճկաց. ֆռէռա. կիրքնէֆ ընֆռաճռէ խօլ. 2. գռէռա. պէրի ակռաֆքի. պա՛պէ ալի:

Prendre la —, փախչիլ. ֆռլմռէ:

De — en —, գրանէ ի դուռն. առանէ ի առուն. ֆռէռառան ֆռէռա-յա. խվրքեն խվի:

À — close, ի ծածուկ. կիշլիկի:

Portes, իֆ. յտ. կիրճ. պատհակ. պօղազ. կիշլէռ:

Porte, ֆօռ-տ, առ. իֆ. **Veine —**, դռնական երակ. պառմօղազըն պէրի:

Porte-aiguille, ֆօռ-տ-էյլի-էյլ, ար. առէգնակալ վիրաբուժից. ճիրրահ էյնէռէ առէը:

Porte-arquebuse, ֆօռ-տա-ֆէնգի-ղ, ար. հրացանակիր ֆաւաղաւորին ի ժամանակի որսոյ. ֆռէռչահըն կիռֆիֆռէֆի:

Porte-assiette, ֆօռ-տ-ասիէռ, ար. ափսեայ տկաւառակաց. պնակակալ. ֆռպռէ կիռֆռէֆի:

Porte-baguette, ֆօռ-տ-պաղիէռ, ար. (Des —). պատանակիր հրացանաձիր գաւազանի. կիռ-ֆիֆռ օֆռա ֆռպղ:

Porte-balle, ֆօռ-տ-պալ, ար. (յտ. Des —). առպատաւոր փերբեզակ. ֆալընը պէրռպէր ֆռալըյառ առիըը. ինչուրիցի. պօղլաճը:

Porte-barres, ֆօռ-տ-պառ, ար. յտ. առաւոնք կզակաց ձիոց. ան կռնէռինէ փինիկ պօղլայառ իֆ:

Porte-bougie, ֆօռ-տ-պուժի, ար. (յտ. Des —). մոմառոյծ եղէգնիկ վիրաբուժից. ճիրրահ էյնէռէ առֆռառ ֆառառրառը: [mousqueton.

Porte-carabine, ար. Porte-

Porte-chape, ֆօռ-տ-լափ, ար. նախարառակիր. էհլէղ ֆռֆռառը ինչէռ:

Porte-chausse, ֆօռ-տ-լօս, ար. փոկ վառն գվարառխ ի վէր ունելոյ. ֆիրառնիւ:

Porte-choux, ֆօռ-տ-լառ, ար. գրառաս բառնջարառակիր կառղառմբառակիր. ակռպէռվ-ֆիճը պառիւրի:

Porte-clefs, ֆօռ-տ-փէ, ար. փականակալ բառնոփ. ղընռռան անռախֆառրընը ֆռալըյառ իրըղհիֆռառ:

Porte-collet, ֆօռ-տ-ֆօլէ. ար. պատուան փողակառպէ. պօղազ պառը ֆառը:

Porte-crayon, ֆօռ-տ-ֆռ-յօն, ար. (յտ. Des —). մատիտառակիր. մատիտառակալ. ֆռառղառռան ֆռլէ ֆառը:

Porte-croix, ֆօռ-տ-ֆռառա, ար. (յտ. Des —). խաչակիր (առաջի եպիսկոպոսաց). հաչ ինչօղի-րէռ:

Porte-crosse, ֆօռ-տ-ֆռօս, ար. (յտ. Des —). առպատաւոր գաւազանառակիր. փիռֆռառպ առառրընը ֆռալըյառ իրըռհղիֆռառ:

Porte-Dieu, ֆօռ-տ-փիօ, ար. (յտ. Des —). քահանայ որ տանի առ հիւանդս զմատուցանն վիրկիչն. խառղիէյէ առն ֆռառռառռառը ինչօղի-րէռ ֆռֆռառ:

ին. քարտիսի. պէտ նէվ տեա-ղըտ օյոնում։

Poracé, ée, բօ-սաէ, ած. կանաչ. ի գոյն պրասի. եէ-շիլ. փրասա բինիլ։

Porc, բօ, ար. խոզ. 2. խոզինի. փծուա-ղ. 3. փծուա-ղ կին։

— frais, դալար, չյաղեալ, չապխտեալ խոզինի. ըուղէ, ըուա-ղ լանջոմըղ փծուա-ղ կին։

Filet de —, ճիկուէք խոզի. փծուա-ղ սըրը։

— marin, դելփին. 2. խոճկոր ծովու. եօնուա-ղ գուղըղ. 3. փէրեա փծուա-ղա։

— sanglier, վարազ. կինճ. եապան փծուա-ղա։

Porc-épic, բօ-փ-էբիփ, ար. (չտ. Des —s- —s). խոզուկ. ա-ղան օփլա- փէրփէ։

Porcelaine, բօ-ըլէն, էփ. ճենապակի. 2. խեցեմորճ ին. ֆաղֆա-ր. ֆաղֆա-րէ. 3. ճանղալա ըուղը պէօճէյէ։

Porchaison, բօ-չէզօղ, էփ. պարտրա ժամանակ վարազի. ժամանակ խոզինուց. էչպանէ փծուա-ղա ակիղ վա-փը։

Porche, բօ-չ, ար. սրահ տաճարի. պաւիճ եկեղեցւոյ. փիլէա-կ ոօֆա-ը, ավըա-ը։

Porcher, ère, բօ-չէ, չա-, ար. եւ էփ. խոզարած. փծուա-ղ չօպանը։

Pore, բօ-, ար. վտառք. ծակք (մորճ-ոյ). (փէրէ) փէլէ+լէրէ. ջաամմէ։

Poreux, euse, բօ-էօ, էօչ, ած. ծակոտկէն. ծակոտի. փէլէ+լէ. փէլէ+ փէլէ+ ջաամլը։

Porosité, բօ-օչէրէ, էփ. ծակոտն լինել. ծակոտու-ճիւն (մորճ-ոյ). ջաամլըլըէ։

Porphyre, բօ-ֆիւ-, ար. պորփիւր. խայտաքուճ. 2. լեռան կճեայ. ա-մուէ ջէր-ջէր. 3. պօյա էղէճէ+ ջէրջէր։

Porphyrisation, բօ-ֆի-օ-ւէօղ, էփ. լեռուլն ի վէր-րայ խայտաքճոյ. 2. լեռուած նէրկոց. ա-օմուէ ջէրջէր է-ղէրիւնուէ պօյա էղջէ. 2. պօյա էղինիւնէ։

Porphyriser, բօ-ֆի-իղէ, ն. լեռուլ ի վէրայ կճոյ. ջէրջէր է-ղէրիւնուէ (պօյա) էղջէ։

Porphyrogénète, բօ-ֆի-օժէնէտ, ար. ծիրանաճին. փէպէրիւնին փապիչահլըղըլ-ըվ-ըընուա փօղան չօճա-փ։

Porracé, ée, պ. Poracé.

Porreau, պ. Poireau.

Porrection, բօ-է+օւօղ, էփ. ատուչուճիւն փոքր ա-ատիճանաց եկեղեցւոյ. աւան-դուածն անօճոյ փոքր ա-ատիճանաց ի ձեռս. ընուիփա'-ին ապղէրէյէ վէ անղէրիւն ա-ղատիըը ին-ուէմ էղինջ, վէրջ։

Port, բօ-, ար. նաւա-հանգիստ. 2. քաղաք առ նաւահանգստի. 3. հան-գրուան. տէղի հանգստեան, ապաստանի. ատուր վայր. 4. բեռն նաւու մէյ. բե-րելն. տանելն. 5. վարձք բերելոյ եւ տանելոյ. 6. գնացք, ընճա-ցք, դիր մարդոյ. 7. պէղպեղանք. ատսի-ճան ձայնի. 8. հասակ, տե-սիլ, ձեւ (տնկոց). էլէման. 2. էլէման եռանըպա եռիօպ էրիւ-ֆըպա օլան չէհիւ. 3. ըռհոն, ապղըընաճափ եէը. ա-էիւ. 4. կէ-ի եւ-+է-. ըուղը-մա. կէրինիւմէ. կէօրէ-ւմէ. 5. ըուղմա փիլաը, հոփը. 6. հոլէ+էն. եօղ. պատրա-ղ. 7. ա-ա փէլէպէ-է. 8. (ֆիփան) պէ-պէնի, կէօրէ-նի-չէ-, պէչէնի։

Prendre —, մերձենալ, հա-ատանել ի ցամաք. փոբոյա եանաչմափ, եէրինչմէ+։

Portable, բօ-պօպղը, ած. տանելի. կրելի. զոր մարդի է ի կիր արկանել. կէօրէ-րէ-չէ-ը. փա-ղղ-ընըղըէ։

Portage, բօ-պաժ, ար.

հանապատական. փոխրէնի, փխրուն պոյէր. 2. Ըհմ փոխրեա պոյէր։

— , ար. մեաշտոց եպիսկոպոսաց. էիսթոլըճ ընդրիֆոն փիռոլը։

Pontificalement, բօնթիֆիքալման ադ. քահանայապետական զարդուք. հայրապետական հանդերձիւք. փիսթոլ ուլիանոլըյլա. փոխրէցնէ

Pontificat, բօնթիֆիքա, ար. քրմապետութիւն. 2. քահանայապետութիւն. պիսկոպոսէր. 2. փափուքէ։

Pont-neuf, բօն-նէօֆ, ար. գոհհիկ ցուցք. ասիսկ ընդրփէռիռ։

Ponton, բօնթօն, ար. նաւակատուրկ. 2. նաւ կամրջացց. 3. նաւակ ինչ. ն. հինն նաւ. փոյբէփան փէօբէր. 2. փէօբէր փոյբը. 3. ընծպոզ. ն. ծուխ ինչ։

Pontonage, բօնթօնաժ, ար. բաժ վճան անցից գետոյ. փէօբէր ասիլէսի. էոյ ինչէսի ավոյէսի։

Pontonnier, բօնթօնիէ, իգ. բաժառու անցից գետոյ. 2. գինուոր կամրջաձիգ. էոյ պոչընա ինչէս ասիլէսի ալան. 3. փոյբէփան փէօբէր խոփան նէֆէր. փէօբէր-ճի։

Pontuseau, բօնթիւզօ, ար. ասեղն կամ հերիւն կաղապարի ծիղճաց. 2. առէղ ծիղճաց. փէոզբա փոլբզբընէ ալէչ. 2. փէոզբա։

Pope, բօփ, ար. երէց ռուսաց. Պօսթօֆ փոխոզը։

Popeline, բօփբլին, իգ. կերպաս ինչ. ալէր նէվ փոճոլ։

Poplité, ée, բօփլիթէ, ած. յետին կաղման ծնդաց. գիզ պէ-փլիճէնէ պոյէր։

Populace, բօփիլաս, իգ. խառնաւն. ասիսկ. խառնատուռ ամբոխ. ալչաֆ խալի։

Populacier, ière, բօփիլասիէ, իր, ած. խառնաղանգ. գոհհիկ. ասիսկական. պոյռըղը խալիա պոյէր. ասիսկի։

Populaire, բօփիլէր, ած. ժողովրդական. ասիսկ. գոհհիկ. հասարակաց. 2. ժողովրդաւէր. մարդասէր առ ժողովուրդն. հաճոյ ժողովրդեան. խալիի. խալիա պոյէր. 2. ճիճառիը ակվիէն. փիռոպիյէ խալիա ակվիրէր։

Populairement, բօփիլէրըման, ադ. ըստ ասիսկաց. իբրեւ գիտառնագանձ մարդիկ. խալի հինվալի էրէր։

Populariser, բօփիլարիզէ, ն. մուծանել ի մէջ ասիսկաց. 2. սիրելի առաջի ժողովրդեան առնել. խալիըն իչինէ ասիճոփ. 2. խալիա ակվիլիրէ էհիճէ։

Se —, յ. սիրելի առաջի ժողովրդեան լինել. խալիա ակվիլիրէ օլճոփ։

Popularité, բօփիլարիթէ, իգ. ժողովրդասիրութիւն. մարդասիրութիւն առ ժողովուրդն. քաղցրութիւն. գնաց ըստ ժողովրդեան. 2. սէր, հաճութիւն ժողովրդեան. լոխնիչէ. հասկիչէ. խալի էրէր, ինծնէն ճէ հաբէփէն. 3. խալիըն համահաւպիճի, խօշնա-պլա-ղա։

Population, բօփիլասիօն, իգ. ժողովուրդ. բնակիչք. մարդաշատութիւն. բազմութիւն բնակչաց. նհասի. ճիճառն։

Populéum, բօփիլէսօմ, ած. (ապեղանի) ի կաղամախէ. գովոփ (ֆէլհիֆ)։

Populeux, euse, բօփիլէօ, էօզ, ած. բազմամարդ. շէն. մամա-ր. շէն. նհասի. ղօփ։

Populo, բօփիլօ, ար. մանուկ գէր եւ ուռուցեալ. ընչման վէ հօմպուլօփ ղօճա-փ։

Poque, բօփ, ար. խաղ

մասանց մարմնոյ). ասոյլս չէնդէչ եբրևբրէ փոսէ, փբևնէ:

Ponctualité, բօղդբէսալէդէ, էդ. ճշդութիւն. ճշգրտութիւն. փնդոսի. վճռնը չալըբմամ:

Ponctuation, բօղդբէսալօղ, էդ. դնելն տառից. կէտադրութիւն. 2. նչան ի տեղի ձայնաւոր նչանագրաց (ի լեզուի Եբրայեցւոց). նօբնի գօմ. 2. հերէփէնի:

Ponctué, ée, բօղդբէք, ած. կիտանիլ. 2. պիտակ. խայտատղէս. նօբնիալը. 3. պէնէփ պէնէփ. պէնէփէլ:

Ponctuel, elle, բօղդբէքէլ, ած. ճիշդ. ճշգրիտ. հաւատարիմ. պնդոսլը. գուբէփ. վճռնը չալըբմայան:

Ponctuellement, բօղդբէքէլըմոի, մ. անվրէպ. ճշդիւ. պնդոսի, ընդայնէսար էլէ. ընդհանրաբար. վճռնըձը չալըբմայսրոգ:

Ponctuer, բօղդբէք, ն. տակը դնել. կիտադրել. նօբնիա գօմգ:

Pondage, բօղգաժ, ա. ծանրագրած վաճառաց (յԱնգղիա) · բաժ բան ծանրութեան վաճառաց. գանիաբէյ վէրլիք, կեօմրիք:

Pondérable, բօղգբէռաբլը, ած. կշռելի. ընդունակ ընծայելոյ կշռոյ:

Pondération, բօղգբէռալօղ, էդ. հաւասարակշռութեան կշիռ. հաւասարակշռութիւն. գէնդ. ընդրալը:

Pondérer, բօղգբէք, ն. հաւասարակշռիլ. գրծել. գէնդ կընդէ:

Pondeuse, բօղգէզ, էդ. մարի ձուածու. ճուտարբիլըչոն նռաղ:

Bonne —, կին բաղմաձին. ըօգ կվլար գոլալ գոբը:

Pondre, բօղգը, ն. ձուա ածել. ճուտարբիլամակ:

Pongo, բօղգօ, ա. կապիկ

հին նմանն, յոյժ մարդոյ. պէր նէվ մայմանը:

Pont, բօղ, ա. կամուրջ. 2. յարկ նաւու. գանակ առնազգեստու. փօբրի. 2. ամպար. գոփոփ. ճօվէրլիք. 3. գոնիալօնամն ճօնփոփողը:

— **de bateaux**, նաւակամուրջ. գոյչէ փէօրի. գոյչէլար ըլը ճոփըննէ փէօրի. նօմպար փէօրիափ:

— **levis**, շարժուն կամուրջ. էյրիլի, գուլգար փէօփ. 2. գ. Pont 3.

Ponte, բօղգ, էդ. ծուածութիւն. ածիլն ձուա. փամանակ ձուա ածելոյ, ճամարլըմա. ճամարլըմա վճռնը:

Ponte, բօղգ, ա. մեկնակ քարտէս ի խաղս հին. 2. խաղացօղ ընդ խաղատեղին. պէր գալ օյնանար օրճա վէ գօփ պէյի. 3. պանճա առհիպէյլէ ֆարտանը օյնայան:

Ponté, ée, բօղդէ, ած. **Vaisseau —**, միայարկ նաւ. յարկաւոր նաւ. պէր ամպարը կէփ:

Ponter, բօղդէ, ն. խաղալ ընդ խաղատեղին. պանճա առհիպէյլէ ֆարտանը. օյնամակ. օյնանա չըգիմակ:

Pontet, բօղդէ, ա. ատեղն բլճակի կայծառհանի հրացանիդ. 2. կամարաձեւ մասն ճակտի. ընճֆէփ ընճընէյի փէմբէի. 2. եյրէրէն նայվարի հիւանդ:

Pontife, բօղդիֆ, ա. քրմապետ. 2. քահանայապետ հրէից. 3. քահանայապետ. եպիսկոպոս. հայրապետ. պալ փէռհէն. 2. խոխամ պաշը. 3. բէյյի՛ոբ առաքելական. ճօնկէբէ. փիսքոպոս. փօնդիբէ:

Souverain —, քահանայապետ հառմայ. ըիմ փոփաբը:

Pontifical, ale, բօղդիֆիքօլ, ած. հայրապետական. եպիսկոպոսական. 2. քա-

հասեցնէ. օրոք ապրիլեան փերիէի ինձնէ։

Pommer, բօմէ, ն. գինդանալ կազամբի. լոհանոց ինձոպէ պարլամէ։

Pommeraie, բօմըրէ, ետ. խնձորիք. պարտէզ խնձորենց. եղեամէ։

Pommette, բօմէթ, ետ. խնձորաձեւ, գինդաձեւ զարդ. 2. ուռուցիկ մասն ապոից. խնձոր երես ալիւրի, երանելոյ ինձոյնէն. 3. նաղըն են փոպորիըէ հիւանդէ։

Pommier, բօմիէ, ար. խնձորի. 2. տապակ երիկլոյ գինձոր. երես ապոց. 2. երես փիլիցնէ ալէմ։

— de paradis, ասկեխնձորի. ինծամիէ ֆիփոնը։

Pompe, բօյբ, ետ. հանդէս. շուք. շքեղութիւն. մեծասպաս փառաւորութիւն. 2. յարձրութիւն, պերճասիրութիւն ածոյ. 3. ընդունայնութիւն. անուսիք. 4. կրհան. ալոյ. առլհանոն. պարան. փոպիկոպ. 3. իմիքլոհ ինամիարդը. 3. ֆընէլիթ. 4. առ ինալոմպառը։

— funèbre, դիահանութիւն. հանդէս յուղարկաւորութեան. ճինապէ ինէլրիֆոնը, ալոյը։

Pomper, բոյբէ, ն. հանել ջուր կրհանիս. ինալոմպոյլ առ էնփոթ։

—, ն. ձգել, վարել զկրհանն. ինալոմպա էնփոթ։

Pompeusement, բօյբէօզըմէն, մ. մեծաւ շքով. մեծասպաս փառաւորութեամբ. պերճասիրութեամբ. ալոյ, առլհանոն ըլա. ինամինաբ էլֆոպ էլէ։

Pompeux, euse, բօյբէօ, էօզ, ած. մեծաշուք. փառաւոր. շքեղ. պերճ. առլհանոնը. ապոմէնի. փոպոփոպէլէ. ինամինաբօֆը։

Pompier, բօյբիէ, ար. զրհանագործ. 2. հրանցոյց. ինալոմպոցը. ինալոմպա իառէան. 2. խանդը ինալոմպոցըը։

Pompon, բօյբօն, ար. գուզնաթեայ գարդ (գլխոյ կանանց). 2. ծոպք գլխանոցի զօրաց. ճիճի պիճի փերպէն. 2. առթէր լուֆֆառը ֆիառթիլէ։

Pomponner, բօյբօնէ, ն. զարդարել կանանց զգլուխս իւրեանց գուզնաթեայ գարդուք. պճնել. առֆոթ ինքֆէթ ինքպէյրիէն էլէ պոպլընը փօնոմիմոթ. ճիճի պիճի փօնոմիմոթ։

— son style, պճուճել զոճն. իմիլլոհընա էրէրթֆ վէրմէթ։

Ponant, բօնան, ար. արեւմուտք. 2. համառատած ծով. ովկիանոս. կիս պօրըը. 2. փիչ փէնիչ։

Ponce, բօնս, ետ. չիչքար. 2. քաւ փոշոյ առ ի առուերագրել. պէռնիէր ինալը. փօմպա ինալը. 2. ինալոթ լըբերմա էլէն ընճիթ ինօղ առլ փօլա էրոթֆրէթ։

Ponceau, բօնսօ, ար. փոքրիկ կամարք. 2. պուա. կախաչ վայրի. 3. գոյն հրագոյն. առրագոյն. էրէլէթ էրօէրէ. 2. ֆէլէնճէթ էնէնէյն. 3. պինէլէ բէնթ. ա։

Poncer, բօնսէ, ն. նկարել, առուերագրել փոշով. 2. յղկել, մաքրել չիչքարիւ, ինօղ առլ ինալոթ լըբերմոթ. 2. փօմպա էլէ փէրլէմէթ, ինքրէշլէմէթ։

Poncire, բօնսիր, ար. ազգ ինչ անուշահոտ ձիմոնէ. հրանձրատիս ձիմոն. էրզոպ լէմօնա։

Poncis, բօնսէ, ար. ծրագիր, առուերագիր փոշով. ինօղ առլ լըբերմըմէն ինալոմպ։

Ponction, բօնթօն, ետ. հերձուած, ծակուած (զտալիր

Polymathie, բօլիմաթի, ից. *գաւառահմտութիւն. լօք լեզ ալիւք։*

Polynôme, բօլինօմ, ար. *բազմանան քանիօնութիւն (հինշանապրակ համարոգութեան). (աղեբրա) լօք ֆաբելլը մըֆրար։*

Polype, բօլիբ, ար. *պոճիպոդ. բազմոտանի. անասուն ինչ ծովու. 2. ատելութիւ մը կամ պատուհաս (յուդնապուն). ընտանօր. 2. (պաթոլոգ) լա՛հի գլուխ։*

Polypétale, բօլիբէթալ, ած. *բազմաւորու, բազմաթերթ (ծաղիկ). լօք նոպերոբը (ինիւթ)։*

Polypeux, euse, բօլիբէօ, էօզ, ած. (*պատուհաս*) *ատելութիւ մոյ (յուդնապուն). լա՛հի գլուխ (ֆոպոբլըբը)։*

Polypier, բօլիբիե, ար. *բոյն պոճիպոդից. ընտանօր նօվօթը։*

Polypode, բօլիբօտ, ար. *բազմոտանի տուն. պնօֆօյ։*

Polystyle, բօլիսթիլ, ած. *բազմասիւն. սիւնազարդ. լօք պէրիսթիլ։*

Polysyllabe, բօլիսիլլապ, ած. *բազմավանգ. լօք հնճիլի։*

Polysynodie, բօլիսինօդի, ից. *յաճախութիւն ժողովոյ. բազմաժողովութիւն. վի-ուէլա՛ն պիվլէլի էգբինէ լօք հնճիւլէր իլէ իպուբ էլինէ։*

Polytechnique, բօլիթէքնիք, ած. *բազմարուեստական (դպրոց). փի-ր հնարին. լօք ուհնոաճի վէ ֆի-նոան էօյրէպֆճէ (հնարէ)։*

Polythéisme, բօլիթէիզմ, ար. *բազմաստուածութիւն. բազմաստուածեան մոլորութիւն. լօք էլոհլրա ինանըզ նոփմա։*

Polythéiste, բօլիթէիսթ, ար. *բազմաստուած. լօք էլոհլրա ինանըզ նոփմա։*

Polytric, բօլիթրիք, ար. *կարմիր ձարխուտ. գիր նէվ օն։*

Polytypage, բօլիթիբաժ, ար. *բազմատիպ քարտուպութիւն. (նոպոֆօլոբը) պոռըզ լօղալիմա։*

Pommade, բօմատ, ից. *եւղ անոյշ. օծանելիք. Հարպ ա-նոյշ. 2. գառնաչիւ, չրջրջելիս երիւարաս. ֆոռմոպա. խոզ. 2. ոչ ըլա փէօնէ։*

Pommader, բօմադէ, ն. *օծանել (զՀերս) ճարպով ա-նուշիւ. ֆոռմոպա, խոզ ալէ-ը-հե։*

Pomme, բօմ, ից. *խնձոր. 2. մէջ, սիրտ (կաղամբի) 3. գունդ. Էլմա. 2. (լահուա) կէօպէյ. 3. ըօֆ. ըօֆօռ։*
— **d'Adam**, *խուչակ. խընրնքօֆ։*
— **de chêne**, *գղատր. ֆալը։*
— **de paradis**, *ասկերխնձոր. ըօմատկա. ֆրէնճ փոմըլիճանը։*
— **de pin**, *պիտաակ. պատղ չոճուդ. լա՛ ֆըռոբըղը։*
— **de terre**, *գետնախնձոր. էբէր Էլմաը։*
— **d'amour**, ար. **Tomate.**

Pommé, բօմե, ար. *խոպճուզ, աւշարակ ի խնձորոյ. Էլմա շէրռաը, շէրռկէրի։*

Pommeau, բօմօ, ար. *գունդ երախտակալի սրոյ. 2. գունդ ֆէտտրի. փըլըճ գռապչօրնէն ըօփռա-ղռա. 2. էյէբ գռալը։*

Pommelé, ée, բօմ՚ըլե, ած. *պիտակ (ձի). 2. պիտակագեալ ամպով. ախրաճ (ըն). 2. փուրլռ փուրլռ պռա-լռ-ըլռա (կէօյ)։*

Pommeler (se), ը բօմ՚ըլե, յ. *պիտականալ (ձիոյ). լինել Հարուստ Հանճկէն. 2. պիտականալ (երկնից) ամպով. (ըն) ախրաճ օլմագ. 2. փուրլռ փուրլռ պռա-լռ-ըլռը կ-ալէ ֆռփանմագ։*

Pommelle, բօմէլ, ից. *ծաղկատեսակ ինչ տախտակ կապարեայ ի բերդանս խողովակաց պի մի աղա ինչ արտաքս*

փաստությունը. սահմանադրական իշխանություն. 2. Իշ. սահմանադրություն. 3. սիրելիությունը. սիրելի կառավարության. 4. քաղաքական խոսքով պահվելիս գահակալությունը:

Politiquement, քաղաքական, ած. *քաղաքական օրինաց համաձայնությամբ. քաղաքագիտության. 2. խելացի. ճարպիկությամբ. խորամանկությամբ. սակավ հետաքրքիր գործերի վերաբերությամբ. 3. ընդհանրապես. ընդհանուր կերպով:*

Politiquer, քաղաքական, բ. *զբաղվիլ քաղաքական վարչությամբ, զբաղվիլ կարգաց կամ իրաց խոսել. քաղաքական խնդիրներ լսելը կամ ընթերցանել:*

Pollen, քաղեն, ար. *արգասավորիչ փոշի ծաղկանց. ընկերակցությունն մահասերմ քիմիկոսի:*

Pollicitation, քաղեցիտասիոն, իգ. *խոստումն. նվիրում. սակաւ:*

Polluer, քաղեր, ն. *պղծել (գաւազանն). հերձվածական ընդունել, ընդունիլ կրնամ:*

Se —, ն. *գիջանակալ. ճանչել ընտրած. ճշմարտելին օրհնել:*

Pollution, քաղեուսիոն, իգ. *պղծություն. պղծելն (գիշերային). 2. գիջություն (կամաւոր). 3. երազապատճառություն. յայտնություն. խոստումն. ընդունիս կրնամ. 2. ճշմարտելիություն. 3. նվիրելամ. սակաւ ցանկալի պղծություն:*

Polographie, քաղոգրաֆի, իգ. *բնաբանագրություն. երկնագրություն. վանքի գրանք. վանքի սահման:*

Poltron, onne, քաղթրոն, ն, ած. *երկչոտ. վատասիրտ. վատ. ծօրթած. նիւթական:*

Poltronnerie, քաղթրոների, իգ. *վատասրտություն. վատություն. ծօրթածքը. ճանապարհ:]*

Polyandrie, քաղիանտրի, իգ. *բազմայրություն (բուսաց). (էնէլիյին) ըստ ներքոյ պարտական ներքոյ:*

Polyanthéa, քաղիանթեա, ար. *քաղուածոյք, ծաղկաքաղություն իր գրոց. ընտրանի:*

Polyanthée, քաղիանթե, ած. *բազմածաղիկ. ծաղկալից. ծաղկաւէտ. ըստ էնէլիյին:*

Polyarchie, քաղիարշի, իգ. *բազմիշխանություն. ըստ ուրիշ տիրելի պետական:*

Polychreste, քաղիքրեստ, ած. *ի բազում պիտանի. ըստ էնէլիյին գործածական:*

Sel —, *աղ ինչ արտաքսող. տիր նվիր ներկելիության, ախտ-բուժելու:*

Polyèdre, քաղիէտր, ար. *բազմանիստ. ըստ ներքոյ:*

Polygame, քաղիկամ, ար. *եւ իգ. բազմամուսին. բազմակնություն. բազմայրություն. ըստ երկրի, ըստ գործածության. ըստ ներքոյ:*

Polygamie, քաղիկամի, իգ. *բազմամուսնություն. բազմակնություն. բազմայրություն. ըստ երկրի, ըստ գործածության:*

Polyglotte, քաղիկլոտ, ած. *բազմալեզու. ըստ տիրական. — , իգ. բազմալեզուական աստուածաշունչ. ըստ էնսայկլոպեդիայի:*

Polygone, քաղիկոն, ած. ար. *բազմանկիւն. ըստ տեսակի: — , ար. աստղաբաշխության գործիք զորս. ներքոյ ծոյլանալը:*

Polygraphe, քաղիկրաֆ, ար. *բազմագիր. բազմաճառ. ըստ ներքոյ. ըստ ամբողջ:*

Polygraphie, քաղիկրաֆի, իգ. *բազմագրություն. ըստ ամբողջ ներքոյ:*

Polymathe, քաղիմաթ, ար. *բազմահմուտ. ըստ ուրիշ:*

ին ալեաց խախօտ պբօտպե-լէնին հաբառնի ֆէհրւարւոի. 5. պէր պբօտիմ հաբառնի։

Policer, բօլիւսէ, ն. կըբ-թել, քաղաքային կարգօր. 2. օրէնս հաստատել. կարգս դնել. լէհերլիլէի բօյերնօվ. նկատմամբ ալէքսէյբռաֆ. 3. նա-մառ., գնահատ ֆբանկ։

Polichinelle, բօլիշինէլ, ար. խեղկատակ. հոպիտ. այպականատակ գուսան. գօ-բաֆեօզ. մաֆալիէ։

Poliment, բօլիման, ար. յղկուածք. փայլեցուցանելն. 2. փայլուն. պայծառութիւն. ճելա վերջն. փորլոմա. 2. ճելա վերջոյն. փորլոփլըձի։ —, ած. վայելչ. ազնուա-գոյնս. գեղեցիկս. զբոսֆա-նէ. լուֆէլէր էլե. լիուէլէն։

Polir, բօլիր, ն. յղկել. ողորկել. փայլեցուցանել. 2. կրճել զբարս. մշակել, զարդարել գլիտս. 3. ուղ-ղել, յարդարել, ազնուա-գոյն գործել (գգրեան, գլե-գոս). ճելա, վերջոյն վեր-ջէ. փորլոմաք. 2. ինքդինէ, ինքնինէն նօյերնիմէ. ֆինէլ ալշմ, ինձնինէ. 3. (ալբ ինձնէնֆի, լէսանը) պէպէլի-մէ, վերջոյնիլմաք։

Polisseur, euse, բօլի-սօօր, նօզ, ար. եւ էֆ. յղո-ղիչ. փայլեցուցիչ. ճելաճը. մաֆալաճը։

Polissoir, բօլիսսուար, ար. յղոկիչ, փայլեցուցիչ գործի. փորլոպաճաֆ ալէքի. մաֆալա։

Polissoire, բօլիսսուար, էֆ. աւելակ փայլեցուցիչ կօշկաց. լուսիրօ ֆընրաօը։

Polisson, onne, բօլիսօն, ծ, ար. եւ էֆ. մանուկ ատա-հակ, չաղաչոյտ. դատարկա-ատուն. 2. խեղկատակ. 3. անարգ, գձուձ ոք. 4. դոփ. անառակ. խենթել. պիղծ. լաֆերը, նօվօգոպ լզճաֆ. 2. մաֆալէնի. մախաբա. 8. ալէսէֆ ինաֆբրը, պայսաբը ա-պաֆ. 4. խախտիլ. ֆախիլ։

Polissonner, բօլիսօնէ, չ. ի չաղաչատուհիւն հասանել. դատարկատուն ընդել. ատա-հակել. խեղկատակել. պիղծ եւ աղտեղի բանս խօսել. լաֆերընէլըբ նինէֆ. մաֆալէնէլ նինէֆ. ֆախիլ պէօյլէմէ։

Polissonnerie, բօլիսօնըբ, էֆ. ատահականութիւն. չաղաչատութիւն. 2. խեղկա-տակութիւն. 3. աղտեղի բանք. պիղծ գործք. անառ-ականութիւն. լաֆերընլըբ. 3. մաֆալէնէլէֆ. 2. ֆախիլ պէօյլէբ. խախտիլէֆ։

Polissure, բօլիսիւռ, էֆ. յղկուածք. փայլեցուցանելն. 2. պայծառութիւն. փայ-լիւն. ճելա վերջն. վերջոյնի նինէ. 2. փորլոփլըձի վեր-պոխն. ճելա։

Politesse, բօլիթէս, էֆ. բարեբարութիւն. մարդա-սիրութիւն. ազնուականու-թիւն. երէսան. խախտ. վե-լէսկէլէֆ։

Politique, բօլիթիք, ած. քաղաքային. քաղաքավա-րական. աշխարհավարական. 2. ճարտար. խորամանիզ. պեվ-լէնի ատաբլնէ ժուրնէլլէֆ. ֆօլիթիքայա պայբ. 2. ալըբ կիօզ. պէըլլը. ֆօռբնա։

—, ար. քաղաքագէտ. աշ-խարհավար. տեղեակ քա-ղաքային կարգաց. հմուտ քաղաքավարութեան. 2. խո-րագէտ. խորամանիզ. պէմ-լէկէն, պեվլէկէն ատաբլնէ վօսֆաֆ. 2. ֆինէպալ. ֆօբ-նաս. պիշտ ֆօլլայան։

—, էֆ. քաղաքագիտութիւն. աշխարհավարութիւն. քա-ղաքավարութիւն. 2. գնաց-ընթացք. 3. հնարագիտու-թիւն. ճարտարութիւն. խո-րամանիզութիւն. 4. քաղա-քային գործք, դեպք. պե-

Poitrinaire, բ–ա–թ–ր–ին–ե–ա, ած. ախտացեալ զախտ կրծից. ւեօ–ո. իւ–ե–ի–ւ–ի։

Poitrine, բ–ա–թ–ր–ին, եդ. լանջք. կուրծք. 2. թոքք. ւեօ–ո. 2. ած ձիւեր։

Poivrade, բ–ա–վ–ե–ա–թ, եդ. քացախախառն համեմունք պղպեղի. ախ–ե–ւ պղպեղ ընդ–ի–ե–ւ–ո։

Poivre, բ–ա–վ–ր, ար. պղպեղ. պղպեղ։

Poivrer, բ–ա–վ–ր–ե, ն. համեմել պղպեղիւ. 2. հաղորդել ումեք զախտ աստղկեան. պղպեղ ե–օ–ա–ե. պ–ե–ր–ւ–ի–ե–ի–ե. 2. պ–ր–ի–ւ ֆր–ե–ի–ւ իւ–ւ–ի–ր պ–ա–լ–ւ–ը–ր–ա–ե։

Poivrier, բ–ա–վ–ի–ե, ար. առնի պղպեղի. 2. փոքրիկ աման պղպեղի. պղպեղ ֆի–գ–ա–ը. 3. պ–ե–ր ե–ա–ը։

Poivrière, բ–ա–վ–ի–ե–ր, եդ. անօթ պղպեղի. առ–ի ձիւեր. պ–ե–ր ե–ա–ը. պ–ա–գ–ա–ր ե–ա–ը։

Poix, բ–ա–, եդ. ձիւեր. պ–իֆ–ի։

— **résine**, ա–ա–ի–ն. լ–ո ա–ֆ–ը–ւ–ը։

Polacre, բ–ո–լ–ա–ք–ը, ար.

Polaque, բ–ո–լ–ա–ք, յ պո–ի–ղ–ն–իա–կան առագա. ազ–ո–ւա–կան պ–ո–ղ–ն–ի–ա–ց–ա–ց. ի–ի–հ–ո–ի–ա–ն ո–օ–ղ–ա–գ–ի–ւ–ի։

—, եդ. լ–ո–տ–ս ն–ա–ւ (Տաճկաց). ֆ–ի–լ–ո–ֆ–ա–ց. լ–ա–ի–ո–ր։

Polaire, բ–ո–լ–ե–ր, ած. բ–ւ–ե–ռ–ա–կան (աստղ ...). ֆ–ա–ի–ա–կ։

Polarisation, բ–ո–լ–ա–ր–ի–զ–ա–ց–իւ, եդ. գ–ղ–ն–ա–գ–ղ–ն բ–ե–կ–ե–ր–կ–ո–ւմն ճառագայթից. լ–ե–օ–ւ–ե–ւ–ե–ր–ւ–ի–ն ճ–ա–ռ ի–ւ–ի–ն–ի–ն ի–ե–ւ–ե–ւ–ե–ի ն–ի–ր–ւ–ւ–ի– ա–ե ն–ի–ր–ւ–ւ–ի– ր–ե–ի–ւ–ե–ր ա–ւ–ո ե–ի–ի–ե–ւ։

Polariser, բ–ո–լ–ա–ր–ի–ե, ն. գ–ղ–ն–ա–գ–ղ–ն բ–ե–կ–ե–ի–ե–լ զճառագայթս. ճ–ա ն–ր–ի–ֆ–ե–ի–ն–ի–լ ւ–ե–օ–ւ–ե–ւ–ե–ր ն–ի–ր–ւ–ւ–ի– ա–ե ն–ի–ր–ւ–ւ–ի– ր–ե–ի–ւ–ե–ր ա–ւ–ո ե–ի–ի–ե–ւ–ի–ւ։

Polarité, բ–ո–լ–ա–ր–ի–թ–ե, եդ. բ–ւ–ե–ռ–ա–ա–ի–ո–ւ–ւ–ի–ւ–ն (ճառագ–ի–թ). (ի–ի–ե–ա–ի–ը–ր–ը) ե–ա–ի–ա–ա–ի–ւ–ւ. ե–ի–ի–ե–ի. փ–ղ–բ–ա–լ–ա–ը։

Polder, բ–ո–լ–ե–ր, ար. ի–ր–ա–ա–ա–ա–ա ղ–ա–ւ–ա–ա–ա–ա–ր (ի Հո–ղ–ա–ն–դ–ի–ա). ֆ–ի–լ–ե–ն–ե–ա–ե ե–ի–ա–ֆ–ը–ա ա–ի–ե–ր ւ–ե–ի–ւ–ի–ւ ւ–ա–ե–ա–ր օ–լ–ո։

Pôle, բ–օ–լ, ար. բ–ւ–ե–ռ. (ե–ր–ի–ի–ի–ց, ե–ր–կ–ր–ի ...). 2. հ–ի–ւ–ս–ի–ս–ի–ն բ–ե–ւ–ե–ռ. ե–ա–ի–ա–ւ. 2. ի–ա–ւ–ի–ա–ի ւ–ի–ա–լ–ե։

De l'un à l'autre —, ի ծ–ա–գ–ա մ–ի–ն–չ–ե ի ծ–ա–գ ե–ր–կ–ր–ի–ն–ղ ա–մ–ե–ն–այն ա–շ–խ–ա–ր–հ. ի–ւ–ն–ա–ն–ե–ն ա–ր–ը ա–ճ–ա–ն–ա–ի օ–գ–ը ա–ճ–ա–ն–ա–ա–ի–ւ։

Polémarque, բ–ո–լ–ե–մ–ա–ր–ք, ար. զ–օ–ր–ա–ւ–ա–ր. մ–ի–ա–ւ–ա–ա–ի–ա. ա–ե–ր–ա–ե–ր։

Polémique, բ–ո–լ–ե–մ–ի–ք, ած. կ–ո–ւ–ա–ի–ա–ն. վ–ի–ճ–ա–ի–ա–ն. ի–ա–պ–ա–հ–ա–ա–լ–ը. ն–ե–ա–ա ա–ի–ր–ը։

—, եդ. մ–ա–ք–ա–ռ–ա–ւ–ի–ւն գ–ր–ո–վ. ի–ա–ւ–ը–ա–լ օ–ւ–ն ի–ա–պ–ա–հ–ա–ե։

Polémoscope, բ–ո–լ–ե–մ–ո–օ–ք, ար. մ–ի–ա–ւ–ա–ի–ա–ա գ–ո–ր–ծ–ի. ճ–կ–ո ի–ա–ր–ւ–ի–ե։

Poli, ie, բ–ո–լ–ի, ած. ո–ղ–ո–ր–կ. կ–ո–կ. յ–ղ–կ–ա–լ. փ–ա–յ–լ–ւ–ն. 2. ք–ա–ղ–ց–ր. մ–ա–ր–դ–ա–ա–ե–ր. պ–ա–ր–կ–ե–շ–ա. ք–ա–ր–ե–ի–ա–ր–դ. ա–ի–ա–ւ. ե–ե–ր–ա–ի–ի–լ–ը. ճ–ի–լ–ա–ը. 3. ի–ր–ա–կ–ն–ե–լ. ե–ր–ւ–ի–ա–ն–ը–ը. լ–ե–լ–ե–ի։

—, ար. փ–ա–յ–ւ–ն. զ–ա–ա–ւ–ի–ա–ն. պ–այ–ծ–ա–ա–ւ–ի–ա–ն. ճ–կ–ը. ֆ–ա–լ–ֆ–լ–ը։

Police, բ–ո–լ–ի–ս, եդ. ք–ա–ղ–ա–ք–ա–յ–ւ–ւ–ի–ա–ն. ա–ա–ի–կ–ա–ն–ա–ւ–ի–ա–ն ք–ա–ղ–ա–ք. 2. օ–ր–ե–ն–ք. կ–ա–ր–գ. յ–օ–ր–ի–ն–ա–ա–ա–ւ–ի–ա–ն (ք–ա–ղ–ա–ք). 3. մ–ա–ր–ք–ա–կ ա–պ–ա–հ–ո–վ–ա–ւ–ի–ա–ն վ–ա–ճ–ա–ռ–ա–ց. 4. մ–ւ–ր–ճ–ա–կ ն–չ–ա–ն–ագ–ր–ա–ց ձ–ո–ւ–ե–ի–ա–ց կ–ա–ի ձ–ա–ա–լ–ե–ց. 5. ձ–ո–ւ–լ–ա–ա–ծ մ–ի ն–չ–ա–ն–ագ–ր–ա–ց. ղ–ա–պ–ի–ի–ե. ղ–ա–ի–ե–լ–ե. ֆ–ո–լ–ի–ս. 2. ն–ա–ի–ա–ա. ֆ–ա–ն–ա–ն. ն–ի–ղ–ա–ի. ղ–ա–պ–ի–ե–լ. 3. ա–ե–ո–ր–ի–ա ա–ե–ն–ո–ր. ֆ–ո–ւ–ո–ֆ–ա–

ներկանա գոգ բա՜լման. 2. ա՜ալմին ին՜ին գանձնիցն ընդման։

Pointillage, բա՜ինդին՜ա՜ժ, ա՜ր. կիսուռած. գարծած կիսուռածով. փո՜ի՜ա՜ գծա՜լար. ծածկոցը իլ. ծածկալմա։

Pointillé, բա՜ինդին՜ի՜ն, ա՜ր. նկարին, քանդակին կիսուռածով ք. ծօգին ծօգին ծաֆլ կին, օյմա։

Pointiller, բա՜ինդին՜ի՜ն, ն. գարծել, նկարել, քանդակել կիսուռածով ք. 2. մաքառել մանն անուռաց. ծօգին ծօգին իլի՜ֆ, ծաֆլ կին՜ֆ, ընդմաֆ. 2. ճի՜լի ալր ընկ՜ընին ղ՜ճաֆ՜ի՜ն կին՜ֆ։

—, ն. ծաղր առնել. կակծըցուցանել. ի՜ահփի՜ֆ. ին՜ճինֆ։

Pointillerie, բա՜ինդին՜ի՜ը՜ա՜ֆ, իֆ. մաքառանմն մանն գոյզն իրաց. գօլ ալր ընկ՜ընին ղ՜ճաֆ՜ի՜ն կին՜ֆ։

Pointilleux, euse, բա՜ինդին՜ի՜օ, ի՜օլ, ա՜ծ. մանրակրկիտ. խծբծող. վիճաբեր. ֆի՜ֆ ինճ ա՜ալին՜ընան. նկատը։

Pointu, ue, բա՜ինդի՜ա՜, ա՜ծ. ա՜ուր. սրածայր. ալիր. ա՜ճա՜ ալիր։

Pointure, բա՜ինդի՜ա՜, իֆ. երգրաճակ հներիւն գրոշմելի ճերմակից. գա՜ալան ղ՜ապոփայը գի՜ղեն գիղ։

Poire, բա՜ա՜, իֆ. ա՜անձ. 2. կշռոց կշռարկի. ա՜ր՜ա՜գ. 2. ֆանղարը ի՜ա՜վարլաֆ ա՜ղարղը։

Poires secrètes, ազգ ինչ գանգանաւանդի ձիոց. գիր ընկ՜ֆ ֆանղըր՜մ։

Poiré, բա՜ա՜ի՜, ա՜ր. աւշարակ, խաղմուզ ի ա՜անձէ. ա՜ր՜ա՜գ չերգիլի։

Poireau, բա՜ա՜օ, ա՜ր. ապաս. 2. երկա՜նդն. խաղաւարտ. *կոճղիճ. ֆրա՜ա՜. 2. ա՜ի՜ի։

Poirée, բա՜ա՜ի՜, իֆ. բաղուկ. բանջար ինչ. ֆա՜ղը։

Poirier, բա՜ա՜ի՜, ա՜ր. ա՜անձի. ա՜ր՜ա՜գ ագաճը։

Pois, բա՜ա՜, ա՜ր. ապառն. մաշ. 2. առնկ ապառան. գի՜ղի՜ա՜. 3. գիղի՜ա՜ ֆիֆ՜ան։

Poison, բա՜ա՜գի՜, ա՜ր. ֆարն. դեղ. ժանգ. գի՜ֆի՜ր։

Poissard, arde, բա՜ա՜ա՜ա՜, ա՜ի՜, ա՜ծ. գա՜ֆիֆկ. ա՜ամկա՜կան (ոճ). ալայ՜ղը խա՜լֆ ի՜ա՜ղը՜նա՜. ա՜ֆա՜ֆ (լի՜ա՜ն)։

Poissarde, բա՜ա՜ա՜ա՜ի՜, իֆ. կին վաճառաւիաղի կամ ձկնավաճառ. 2. կին համարձակ եւ ամարդի. գալա՜գա՜ա՜ ա՜ի՜ը՜ն, գա՜լը՜ֆը՜ն. 2. ֆի՜ֆ ա՜երգի՜ա՜ի վի՜ խօրհա՜ի խա՜ա՜ա՜ ճա՜գը ֆա՜րը։

Poisser, բա՜ա՜ա՜ի՜, ն. ձիւֆել. ծեփել, օծանել կրաչրաձիւֆով. 2. ապտեղել մած ինչ հիւֆով. գի՜ֆի՜ի՜ֆ. գի՜ֆի՜ ա՜ի՜ր՜ֆ. 2. գա՜լա՜ան ձիոյ։

Poisson, բա՜ա՜ա՜գի՜, ա՜ր. ձուկն. 2. փորրիկ ինչ չափ րմպելիքաց. գա՜լը՜ֆ. 2. գիր ընկ՜ֆ ֆի՜ի՜ֆ (50 փիրհիկ՜ֆ) իչֆի իօլի՜ա՜ի՜։

Les poissons, ա՜ր. յ՜ֆ. ձուկն աստղաստուն. գի՜ր՜ղի հա՜ի։

Poissonnaille, բա՜ա՜ա՜օնա՜յլ, իֆ. ձկնիկ. գա՜լը՜ֆ՜ը՜ղը՜գ։

Poissonnerie, բա՜ա՜ա՜օն՜ը՜ի՜, իֆ. ձկնավաճառանոց. գա՜լը՜ֆ գա՜գա՜րը։

Poissonneux, euse, բա՜ա՜ա՜օնի՜օ, ի՜ա՜գ, ա՜ծ. լի ձկամբք. ձկնաւէտ. գա՜լը՜ղ՜ը գիլ. գա՜լը՜ֆի՜ը։

Poissonnier, ière, բա՜ա՜ա՜օնի՜ի՜, իէ՜, ա՜ր. եւ իֆ. ձկնավաճառ. գա՜լը՜ֆ՜ը։

Poissonnière, բա՜ա՜ա՜օնի՜ի՜, իֆ. տապակ ձուկն եփելոյ. գա՜լը՜ֆ ֆիչէրի՜ֆ՜ի՜ֆ ի՜ա՜վ։

Poitrail, բա՜ա՜ֆ՜ա՜յլ, ա՜ր. լանջք երիւարի. 2. լանջապան ձիոյ. 3. քարտաւոր. վերին սերտ՝ (դրան). ա՜ի ի՜օ՜ֆ՜ի՜. 2. ա՜ի ի՜օյի՜ա՜լի՜յի՜. 3. ֆա՜ֆա՜ա՜ա՜ի՜ ի՜ա՜ի գիրի՜յի։

խաղալ. Թիւ ի խաղալ. 7. կէտ, նշան յաւուրց եւ կամ վաստակեցեան աշակերտաց. 8. Ծակ փոկոց. 9. կէտ. կնաստական. 10. մասն. բաժանումն. խնդիր. 11. գլխաւոր կէտ. Էական մասն. 12. Հանգամանք. կարգ. վիճակ. կայանք. 13. կէտ. աստիճան. 14. վայրկեան. պահ. ժամ. 15. Ծագումն (աւուր). 16. խիթք. Էնչպէս պէտք, պէտք. պէտէ երբէ. 2. էնչ էնչ. ասոնցէնէ. Ընտրելու. 3. Նօթ-ի պահելնախէնէ. 4. հատոր. ինօր. Ընտրեցի. 5. Խալըպա նօթիս. 6. օյոն տեղըտրեր ասյըդը. օյոնօրա ալընան ասյը. 7. լայէրպէրին համաքոնէնէնէ Ընօտ ըէմդեէնէ էնէ ֆօնտլան նօթիս, Ընդան. 8. ֆայլ պէնէյի. 9. նօթիս (Ֆօնէի-). 10. հետ. ֆոտ. պահա. 11. պայ, ասլ հիսոթ. 12. էնֆէնէ. հոլ. 13. էրբիրի պերբոնի. 14. Ընտէրնան. էնհան. 15. (Ի՞նչ) փոդրա. 16. ասոնը:

De — en —, ճշդիւ գասակաւ. մի ըսատ միոյնէ. պէնֆոի էնէ. դէրեր դէրեր:

De tout —, En tout —, ամենուրեան. ողջոյն. պէտոպէրիւն. Ընհոմէն:

Au dernier —, կարի. անչափ. էֆէտի. հոտրըդ: [տա:

A —, դի դէպ ժամ. վաքիթն

Point, բոնէի, ի. քնաւ. ամենուրեան. 2. ոչ. ասլա. հետ. 2. Խոյըր. պէտել. Ենօթ:

Pointage, բոնէնտաթ, ար. ուղղելն ի նպատակն. 2. Նշանակելն գկայան նաւատն ի միջօրէի ի վերայ աշխարհացոյց ասթռոնակի. Նիշան ասլա. 3. Էնէնէն Էօյլե վէնէրը պատրաստ երէի Էոէրէնի Էոէրէ:

Pointal, բոնէնտալ, ար. միաղակ. պէոնէ պէրէյէ:

Pointe, բոնէնթ, էի. ասլաք. ասր Ծայր. Ծագ. 2. հէրիան. ալաք. 3. գրոց. քանդակագործի. 4. բեւեռ. ինչ փոքրիկ. 5. գագաթն. սար. Ծայր. 6. բարկ եւ սեռոժհամ (գինւոյ). 7. առաջաւոր բան. Հանճարեղ եւ խաղղ բանք. 8. խորագոյն մասն կնքոյ. 9. Թռիչք. ճախրանք. պէրի ասե. ասե. 2. պէչ. 3. օյմաքը ֆալէփ. 4. պէրէփ ենէտեր. 5. Ընէպէ. ասե. 6. պէտէն վի խօլ լէվէնէի. 7. նէտրելի վի նէտրէ պէօզ. 8. պհոհոբրան պէրինճի հնօթի. 9. ասլըշ. ասլա:

— du jour, այգ. առաւօտ. լէնճաք. ոսպհոհ ալըրմոզ:

Être en — de vin, լինել զուարթացեալ գինւով. լըճըր էէչ օլմաք:

Faire une —, խռովել. զարտուղել. ափմաք. Եօլըննա վէվէրմէ:

Pointement, ի. Pointage 1.

Pointer, բոնէնթէ, ն. խոցել, հարկանել. Ծարիւ ասլասերի. 2. ուղղել ի նպատակն. 3. նշանակել կիսիւ. 4. նշանակել կիսիւ զկայան նաւատ ի միջօրէի. Եըլըճ ասճ ֆայլա էսրալտմաք, ասրմաք. 2. Նիշան ալմաք. պօպրօլմաք. 3. Նօթիայլա ըզըմաք, նէլան ֆօմաք. 4. Ինֆինէն Էօյլե վէնէրը պատրաստ մաք հաւը Նօթիայլա ըզըմաք:

—, ն. Ճախրել, բարձրանալ թռչնոց. 2. կանգուն կալ ձիոյ. 3. բռնանալ. բաղձալ երեւել. 4. ափկա գնել. նշանակել կիսիւ. ֆօրլար ասլմաք. էէրօփէրէմէ. 2. լահ ֆալէմաք. 3. ֆինէրէնճէֆ. ալըրմաք. 4. Նօթիայլամաք. Նօթիա ֆօմաք:

Pointeur, բոնէնթօռ, ար. որ ուղղէ ի նպատակն (զանօմէա պատերազմականաս). 2. Նշանակիչ կանոնիկոսաց եկեղց ի պաշտօն. (Ենթա-

Poétiquement, բ֊օ֊ր֊ի֊է֊ե֊մ֊ի, ած. ըստ օրինակի վիպասանից. գործեն բանաստեղծից. ի՛նչ ընդ ինքեանց ասէ. ըստ իմաստից։

Poétiser, բ֊օ֊ր֊ի֊զ֊, ն. չափով բանս յարդարել. քերթել. ընդ ինքեանս կրկնել։

Poids, բ֊ա֊, ած. ծանրութիւն. կշիռ. բեռն. 2. ձոյլ. կշիռ. գունդ. 3. կշռոց ժամացուցի, ած. ունծութիւն. կշռաւորութիւն. նշանաւորութիւն. կարեւոր հանգամանք. ազդուածի. ինա֊։ 2. պէրհե֊. հօգի֊. վէրը. 3. փանփա֊լ. 4. ինչ֊ի֊ի֊։ ֆ֊ի֊ի֊։ ճ֊ա֊ի֊ի։

Un homme de —, այր կշռաւոր. փա֊ր֊ի֊ի վէ ինի֊պ֊ր֊ը տէր։

Poignant, ante, բ֊ա֊ի֊ի, ան֊, ած. սաստիկ. կսկծեցուցիչ. խայթիչ. փոփոխ. ցաւագին։

Poignard, բ֊ա֊ի֊, ար. դաշոյն. վարպետաւոր. 2. սաստիկ ցաւ. անհնարին վիշտ. խռնչէր. 3. աղբ. ացը. պէրպ։

Poignarder, բ֊ա֊ի֊ար֊փ, ն. հարկանել, սպանանել դաշունիւ. մխել յոր պատշգին. 2. սաստիկ ցաւս եւ վիշտս անհնարինս ի վերայ հասուցանել. կսկծեցուցանել. խռնչէր ինչ խորքերոփ, խոլտորմոփ. խռնչէր սրտի. 3. ըզի ինճիլոփ։

Poignée, բ֊ա֊ի֊է, ած. բռնան մի լի. ագուռ մի. 2. մէղիւ. դաստապան. երախտակալ. բռնաւոր. ալր ազգ. 2. ափ. փոպչէ. ինանոփ խէր. կ։

À —, առատութեամբ. առատաձեռն. պօլ պօլ. ճոճելով։

Poignet, բ֊ա֊ի֊է, ար. դաստակ ձեռաց. 2. վերջ քան ձեռաց շապկի. պնչոփ. 3. ձիոյ ոտից վարի մասն, ինչ փոփոխէ։

Poil, բ֊ա֊լ, ար. մազ. ձար. հեր. 2. վարսք, քաշ ձիոյ. 3. գոյն. գոյն մազոյ. 4. մազ, թաւութիւն յերեսս առուեցց. 5. մազ ազգաւմազ (ի տունկս). 6. մօրուք. ալիք. 7. մածուճն կաթին ի ատինս. փըլ. ինոյ. ած. 2. ան ածլը. 3. բէնոփ. ինոյ, փըլ բէնոյի. 4. խա֊. (լա֊հա) ինոյ֊. 5. (ֆիփանլարըն ինճէ ինոյ֊. 6. ածփալ. 7. մէհէլէրոփ ոխոփոն փէփ փալը լանմասը։

Poiloux, բ֊ա֊լա֊, ար. հէքսայր գձուձ, ազատզահճանդերձ. ոֆֆիլ. փէրլէ, ֆոփ պխոփ յէյինոիլ փիճոք։

Poilu, ue, բ֊ա֊լ֊, ած. մազէղ. թաւ. ձարի. փըլլը. ինոյլ֊։

Poincillade, բ֊ա֊ի֊էյլ֊ա֊փ, էփ. սիրամարգածաղիկ. պէր նէվ յխ֊ղէլ ղէղէփլէ ազգ։

Poinçon, բ֊ա֊ի֊օճ, ար. հերիւն. սլաք. 2. կնքոց. դրոշմահար գործի (դահեկանաց). 3. հայր նշանագիր. 4. տակառ ինչ. 5. փայտեայ խոժան հեծելոց. պէչ. 2. պօմլա. ոէ֊֊էղէն ալէ. 3. ղէլէփ ֊ալէրինոփ էրփէփ հարֆ. 4. պէր նէվ փըլը. 5. ոիը պխ֊րինճիփ օպա֊ն պէչ։

Poindre, բ֊ա֊ի֊պ֊ը, ն. խայթել. ոօփմոփ։

—, ղ. ծագել. բուսանիլ. (լխ֊ն) պօղմոփ. ֊(փիփան) պէրմոփ. փիլէ֊լէնոփ։

Poing, բ֊ա֊ի, ար. բուռն. կռուպ. 2. ձեռն. խա֊րա֊փ. 2. կ։

Point, բ֊ա֊է, ար. ծակելն, կարելն ապտակ ֊ ծակ կարանի. 2. կիսաւած. գործ աղնապգործ. 3. կէտ երկրաչափական. 4. կէտ. նպատակ. սահման. կողմն. 5. կէտ. ակնթարթ. 6. ժամ. քարտիսից

ասֆ. 4. պո–բ–ալ. պո–բ–ը–ֆ. 5. փի–ը–փ փիման. ճիպ փիմանը. 6. (խաբ էլինը) օյ–ֆ; ը–ֆա–բ էիբ:
Jouer de la —, հանել աբ–ձակ ի քաակէ. ասլ գրասին. ճիպ–պէն փաբ ըբիա–բմֆ. փաբ վիբմիփ:
Poché, ée, ֆօչէ, ած. Oeufs pochés, ձաւք եփեալք ի տապակի. խաղ էլինպէ խա–մա–բիա:
Pocher, ֆօչէ, ն. — les yeux à qn., այտաւգանել եւ կապտաւակ գործել զաչս ուրուք հարկանելով. պիրի–ինին ֆիօչէանե խա–ֆրաֆ ա–բ–պ–ալ ըէըէրմիփ վիմ ձօձօբ եմիմիփ:
— les oeufs, եփել զձուս ի տապակի. ֆովաբա, խաղ էլինպէ խա–մա–բիա փէըէրմիփ:
Pocheter, ֆօչէ՚բէ, ն. այա–հել, կրել առ ժամանակ ինչ ի գրապանակի. պէր ալ վոփըն ճիպպէ ֆովըմֆ:
Pochette, ֆօչէբ, էֆ. գրապանակ փոքրիկ. 2. ցանց պարկաձեւ. փիալէ–փ ճիպ. 3. ֆօբպա պէըէի ալ. 3. փ. Poche 5:
Podagra, ֆօփակ–ա, էֆ. ատնացաւ–ամիւն. նիֆրիա:
Podagre, ֆօփակ–ը, ած. պատագրաս. որ յատից ցաւս գրաւեալ իցէ. նիֆրիա–լի:
Podestat, ֆօփէս–ա, ալ. դատաւոր (ինքնօրէն քաղաքաց խոտչացւոց). ը–պէի պա–լը:
Podium, ֆօփիօմ, ալ. արմատ կառուածոց. 2. կայան ծերակուտի ի տեառնէլեաց աեղիս. փէհլիվան ճէյպանը ֆիր–ֆըն–փ–ֆէ ալլահ փիվալ. 2. ֆիչմալ–ֆէ–հպա ամանըպ–պօրլարը պա–բանի–ֆ էֆրէ:
Podure, ֆօփա–ա, էֆ. լա–ատկոց. ֆիպան փիրէա–ֆ:
Poecile, ֆօէ–ի–լ, էֆ. նկա–բէն արահ. նա–ֆըլլը ա–ֆա:
Poêle, ֆօալ, ալ. ծած–կոյճ գազգազաց. 3. քող, շղաչաուկս հաբանին եւ փե–ատյի. 3. հովանոց (Արբու–ճիւան). 4. ճանիր, կրակա–գան սենեկաց առ ի ջեռու–ցանել զսենեակս. 5. ջեր–մասանենակ. ֆուղա–րի ֆօբֆի–ա–ֆ. 2. նիփաահ օլանլարըն պ–լը ի–պէրինէ ֆա–ֆա–լան ֆօբֆի–ա. 3. ա–պէրան. 4. ա–ալ–ա. ապա ա՚ճալը. 5. ը–բը–բըլմըլ ապա:
—, էֆ. տապակ. ֆովա:
Poêlier, ֆօալիէ, ալ. տա–պակագործ. 2. ճանրա–գործ. ֆովանը. 3. ալգանը:
Poêlon, ֆօալօն, ալ. փա–քրիկ, խոր տապակ. ֆովա–ճըֆ. ը–փա–բ ֆովա:
Poêlonnée, ֆօալօնէ, էֆ. տապակ մի լի. պէր ֆովա–լըֆ. պէր ֆովա:
Poëme, ֆօէմ, ալ. մըր–մաւնչ. քերթուած. քա–նաատղծուճիւն. փաոէփ. չէբ. վէնը–մէրի. չաղամը:
Poésie, ֆօէզի, էֆ. քա–նաատղծուճիւն. 2. վիպա–ատնուճիւն. քերթուճիւն. քերթուած. 3. վիպագր–ծուճիւն. տաղաչափուճիւն. է՚լի չէբ. չաէրէի. 2. չէբ. նէչէփէի. 3. պէյի խոխօբ վէնը–մէի խափա:
Poëte, ֆօէփ, ալ. վիպա–ատն. պուէտիկա. քանա–ատղծ. քերթող. չաէբ. պէյի–նէ–վէա:
Poétereau, ֆօէփը–ա, ալ. գ ձուձ քերթող. անհամ պուէա. ֆէնա, ինինըղ չաէբ. վ–ինչաէբ:
Poétesse, ֆօէփէա, էֆ. կին քանաատղծ. չաէրէ:
Poétique, ֆօէփիֆ, ած. վիպատան. քանաատղծա–կան. քերթողական. չէրէ. չէրէ փոյէր:
—, էֆ. մատենն քանաատղծուճիւն. ճառ. արուեստի վիպատանուճիւն. է՚լի չէր իխ–չէրինէ շէօալէի:

Plus, Բլե–, ած. առաւել. աւելի. 2. մի եւս. այլ եւս. յայսմ հետէ. 3. քաց յայսմանէ. պակաս. 2. պատիկ. պատճառ ոչնչի. 3. պատճառ մտաց.
De — en —, եւս քան զեւս. առաւել քան զառաւել. ի բազում.
Au —, Tout au —, ած. ըստ քոյ. առ առաւելն. ի լուս ի լուս. ի հետ ի հետէ.
Tant et —, բազում. առատ. ջոկ. պօղ.
— ou moins, գրեթէ. 2. աւելի կամ նուազ. հաճախ. 3. ոչ ջոկ. պակաս քան.
Sans —, առանց սմանեւելոյն. առանց այլ եւս. 2. եւ ոչ աւելի. հիւ. առլ. փայտը (ըմբէշխիտն) կոճղ. 2. պայտը. (պիր փարթի տահա ոյնայտը) պակաս տեղէ.
—, ած. առաւել. նշան ինչ ի գրահաշուի. 2. աւելին. ընծաղատիկ պիծակ(+) պիր նիւն. 2. պակասել.
Plus-pétition, Բլե–բէ–էօյ, էգ. աւելահանդրուժիւն. առաւել պահանջումն. պակաս ըմբռնել.
Plusieurs, Բլե–պէսօ, ած. յօ. բազում. անչափ. ջոկ. էգբաղ. հարիւր.
—, ած. յօ. բազմիք. յոյժ. ջոկոր. պօղ.
Plus-que-parfait, Բլե–բը–բարֆէ, ած. վաղակատար (ժամանակ բայից). անցեալ կատարեալ. ծոչէ գէչ ծոչէ.
Plus tard, Բլե– դար, ած. կարի անագան. 2. յետոյ. ապա. գէշ ձեռ. 2. ածր.
Plus tôt, Բլե– դօ, ած. կարի վազ. 2. յառաջ քան. գէշ պօճա. ջոկ երթալ. 2. ընվել.
Plutôt, Բլե–դօ, ած. առաւել. մանաւանդ. նախ. պիր էյնի. տահա էյնի.

Pluvial, Բլը–վիալ, ած. համիսատրաքահանայից. շուրջառաջ. տէլիլ գաֆլան.
Pluviale, Բլը–վիալ, ած. **Eau —**, անձրեւաջուր. ջուր անձրեւոյ. խողմաբ ասայա.
Pluvier, Բլը–վիէ, ած. քարտադր. խողմաբ գոալա.
Pluvieux, euse, Բլը–վիէօ, էօզ, ած. անձրեւական. անձրեւածին. անձրեւատեր. խողմաբլա. խողմաբ ձրվիրէն.
Pluviôse, Բլը–վիօզ, ած. ամիս անձրեւատեր. հինգերորդ ամիս առաջնոյ ընկերհաշուեմեան Դաղղիացւոց. խողմաբ այը. Ֆրանսըզլարըն իլէ ճի–մհի–բի–նէ–ն ֆեվրիէ–հինէ ձէօրէ պէշինճի այ.
Pneumatique, Բնէօմաթիք, ած. **Machine —**, օդահան. հովա պօշաճաք ալէտի.
—, էգ. օդագիտութիւն. աւանճի օգոց. ի՛լմի հովա.
Pneumatocèle, Բնէօմաթօ–սէլ, էգ. օդակիր փոշտանկութիւն. եէլ պօլաճաղան–գան գանն ալա–նան պէպէրէյէ.
Pneumatologie, Բնէօմա–թօլօժի, էգ. ոգեխօսութիւն. ճառք պհոգեղինաց. պա՛հօ էրվահ.
Pneumonie, Բնէօմօնի, էգ. թոքացաւ. ճէյէր իլէրինի.
Pneumonique, Բնէօմօնիք, ած. (դեղ) թոքացաւոյ. ճէյէր իլէրինինէ ֆայտալը.
Pnyx, Բնիքս, էգ. ժողովեաղ ժողովրդեան (յԱթէնս). (Աիինապա) ճէհատրըն հէճլէս հէյտանը.
Pochade, Բօշատ, էգ. ծրագիր. առաւրագիր. ֆնատէ.
Poche, Բօշ, էգ. գրպանակ. քսակ հանդերձից. 2. պարկ. քուրձ. 3. խաժի. 4. խորշք. կարկամութիւն. 5. վին. քնար փոքրիկ. 6. խորշ կամ խառաշք (ի վէրս). ճէպ. 2. ընդոս. ըսվալ. 3. գոյ–

Se —, ֆ. ընկղմիլ (ի մոլո-
րութիւնս). տալ գանձն.
ծաւալիլ ծաղծաւելոյն-
մէ. ֆենոյնի վերմէ։
Se — dans le sang de qn. ապանանիլ զոք. պիրէնին
ֆօլփրմէ։
Plongeur, ֆլօղֆօռ, ա. լուզորդ. սիրճօղ. պուլըճ։
Ploquer, ֆլօֆէ, ն. ընուլ գկողս նաւու մագովք կովու
եւ ապակւով լեակլով. ինէֆ
ֆըլը վճռ ճար ա-ֆռանիը-
ըյլ-ներինին նաւ ըսօֆլորը-
ը տօ-պռմէ։
Ployer, ռ. Plier.
Pluche, ռ. Peluche.
Pluie, ֆլի-է, ի. անձրեւ.
ամզ. խոլմար։
Plumage, ֆլի-մաժ, ա. փետուրք ծռաչնոց. գռա-
լ ըի-յլերի։
Plumail, ֆլի-մայլ, } ա.
Plumard, ֆլի-մար, } աւել
ի փետրոց. ըի-յ ա-ի-փի-րիճ։
Plumasseau, ֆլի-մասօ, ա. աւել ի փետրոց. 2. ծայրք
փետրոց վասն նաւագործու-
նի. 3. բարձ փետրաց. գռա-
լ ըի-յի- ա-ի-փի-րիճ-ի. 2. ըի-յ
ա-ճլորը. 3. խարխ-ոլընը։
Plumasserie, ֆլի-մասըի, ի. փետրագործուծիւն. փետրավաճառուծիւն. ըի-յճի-լի-ի։
Plumassier, ֆլի-մասիէ, ա. փետրագործ. փետրավաճառ. ըի-յճի-։
Plume, ֆլի-մ, ի. փետուր. ծեւ. 2. գրիչ. 3. մատնեագիր. գրիչ. ըի-յ. գռա-լ ըի-յի-. 2. գռլիմ. 3. ճի-ելլիճ։
Plumeau, ֆլի-մօ, ա. աւել ի փետրոց. 2. գրչատուն. ըի-յ ա-ի-փի-րիճ. 3. գռլիմպոն։
Plumée, ֆլի-մե, ի. — d'encre, ծանաք միով գրչաւ. գրիչ մի ծանաք. ալը գռլիմ ճի-րիփփիկ։
Plumer, ֆլի-մե, ն. ծատիլ, փետել զփետուրս ծռաչնոց. 2. — qn. Հանել, կորզել ինչ յուսքէ. կողոպտել զոք. ըի-յլերինի իօլմէ. 2. ափսոսմէ. պիրի-նի իօլմէ, ասյմէ։
Plumet, ֆլի-մէ, ա. փետուր. գարգմանակ. 2. երիտասարդ զինուոր. 3. մարտիկք. զինուորք. 4. բեռնակիր ցորենոյ եւ ածղոյ. ըի-յ. ասրգա-ճ. 2. ձիաձի նիֆէր. 3. ճիաձիլէր. ասփէրլէր. 4. պռղոյ վէ փեօճ-ր ճռմմալը։
Plumetis, ֆլի-մըի, ա. ծրագիր. ասուերագիր. նախանկար տիպք. 2. նկարտիկերտուծիւն բամբակաւ. րիռմ. ըռալոփ. 2. փռմպռճ ալ փերինճ էլի։
Plumeux, euse, ֆլի-մօ, իօշ, ա. փետրակերպ. ըի-յ ինչ իփի ըռալոփը ֆըլլը։
Plumitif, ֆլի-միֆ, ա. արձանագիր վճռոց. ֆիրվռմպռլռճօրը։
Plumule, ֆլի-մի-լ, ի. ընձիւղ սերմանն. ըօի-մ-լռիը։
Plupart (la), լ ֆլի-ֆռ-, ի. մեծ, առաւել մասն. մեծ մասն մարդկան. լօլռ-. լօֆլորը։
La plupart, Pour la plupart, մեծաւ մասամբ. ըռա մեծի մասին. առ. Հասարակ. լօլռ-. ի-ռ-իրինէ։
La plupart du temps, բազում անգամ. առեալ. Հասակ. լօֆ վերէ. ռըֆ ռըֆ. պայմ։
Pluralité, ֆլի-ռ-լիֆի, ի. բազմաւորութիւն. յաճախութիւն. բազմութիւն. առաւելապոյն թիւ. վերիկ. լօֆլ-ֆ. պէյռփէլէփ. պէյռփ ռայը։
Pluriel, elle, ֆլի-ռիէլ, ա. բազմաւոր. բազմադիմի. բազմագաւր. յոգնական. ճիմ։

Ploc, բլօք, ած. մեզ կո-վաւ. 2. կուպր ի մեզոյ կո-վու եւ յապակւոյ լինելոյ. ինք+ բըլը. 3. ինչ իւրն ինք+ բըլընգան վր ճամ ած-ֆանը-ըընգան օլան պէր ինչ+իզ:

Plomb, բլօն, ած. կապար. 2. կապարեայ գունդ հրացա-նից. 3. կապար արմաշինաց. լար ճարտարապետաց. 4. կա-պարեայ նշան ի կուռս. 5. գունդ չափելոյ գնորաւճիւն ջուրց. 6. կապարեայ տաշտ ապտեղի ջուրց. 7. շինարա-ւուճիւն ինչ. բաւ-բլաւ. 2. ինչ-ֆինչ+ բաւ-բլաւնաւ. 3. պէ-վարը ինչրտալիւ. ընդը իւի. 4. բաւ-մալըն բաւ-բլաւն ինչլա-նը. 5. ած-յաւն պէրինչիւինի ինչինչ+ բաւ-բլաւն. 6. բաւ-բլաւնգան իւրլի ած-լար բաւ-նաւը. 7. ինրիշ ի-ֆինինչինի-գին նինֆիւ պօղա-լմաւը:

Cul de —, այր նաւակաձև եւ չանաւէր. օղաւ-բղան վր ընըընդան իւմանք:

À —, ած. կշիռ վերուստ ի վայր. ուղղորդ գծիւ. պաս-պօղբաւ ինօքտան ալտղա. ած-պէն:

Plombage, բլօնագ, ած. դրուագելն կապարաւ. 2. դնելն ի կուռւս գնչան կա-պարեայ. բաւ-բլաւն բաւֆլա-մա. 2. պէղչէրէ բաւ-բլաւն նինչան բաւմա:

Plombagine, բլօնագինն, ած. չրանկապար. բաւ-բլաւն բաւ-նէմ բաւ-բլաւնաւ:

Plombé, ée, բլօնգէ, ած. կապարագոյն. կապուաս-կեալ. բաւ-բլաւնի:

Plomber, բլօնգէ, ն. ապա-ուել; հաստատել, դրուա-գել, ծանրացուցանել կա-պարաւ. 2. օծանել, ծեփել կապարեայ բուով. 3. կշռել, քննել զուղղութիւն կամ մածոյ իրիք կապարաւ. 4 կնքել գվաճառս կապարաւ. 5. ընուլ կապարաւ գիսառուչս ատամանց փտելոց. 6. հար-կանել, պնդել գերկիր տա-փանաւ. բաւ-բլաւնգամ. բաւ-բլաւն բաւֆլամաֆ. բաւ-բլաւնգամ ալըբլամաֆ. 2. բաւ-բլաւն ալըբ վերմէ+. 3. պէր պինանըն պօղբաւ-լաւգանաւ բաւ-բլաւն աւլ ընաւհիհ եմի-մէ+. 4. մալըրբ բաւ-բլաւն աւլ պաւմլամաֆ. 5. ընի-բիւ-հօղ պէղերիւն պեղէ+ղերի-նի բաւ-բլաւն աւլ պօղբաւ-մաֆ. 6. ընօքմօղըմ ընօքբօղը ֆէ+ղեհնէ+:

Plomberie, բլօնգըէ, նֆ. կապարագործուճիւն. ա-պուեաւ ձուլելոյ եւ գործե-լոյ զկապար. 2. արուեստաւ-նաց, ձուլարանն կապարի. բաւ-բլաւնձաւլաւ. բաւ-բլաւն եբիլմէ վր իղեֆէ. 3. բաւ-բլաւն ֆաղրիֆաւը:

Plombeur, բլօնգէօռ, ած. կապարահար. կնքիչ կապա-րեայ. բաւ-մալըր բաւ-բլաւն պաւմլա ֆօյան:

Plombier, բլօնգէ, ած. ձուա-լիչ, դործիչ կապարի. կա-պարագործ. բաւ-բլաւնձաւ:

Plongeant, ante, բլօնժան, անդ, ած. վերուստ ի վայր. ի բարձուստ. ինօքտան ալտղը:

Plongée, բլօնժէ, նֆ. աւելի մատն ապարատի. բաւ-ղինի ընօքտ ֆէբտէ-ինին ղէվի:

Plongeon, բլօնժօն, ած. հա-ղամատղ. ծուղաւն ինչ ղտայինն. բաւտաֆնամ:

Plonger, բլօնժէ, ն. ընկըղ-ուել (ի ջուր...). 2. մխել (գդաշղոյն). (ած-յաւ...) պա-ընըմալ, պաւղըբմաֆ. 2. ածմաֆ — , ղ. մխրճել. ծածկել ընդ ջրով. 2. հատանել. դիպել. 3. հպել ի բարձանց. իջա-նել վերուստ ի վայր. 4. կո-րանալ աւելի. ած-յաւ պաւղ-մաֆ, պաւնմաֆ. 2. ինքնիղէ+. ածմաֆ. 3. ինօքտան աղա-ղաւ պաֆմաֆ, ընդէ+. 4. ղէ-վինէ ենչրիղէ+:

անձրեւ լինել. անձրեւ տեղալ. 2. գալ. իջանել. տեղալ. խոշոր խոշոր. 2. ինձէ. ինձմէ. խոշոր:

Comme s'il en pleuvait, յորդաբեմեամբ. առատապէս. պօղ պօղ:

Plèvre, բլէվը, էփ. ներքին թաղանթ կրծից, կոշից. կեօտնէն խոխօր գտած բուլորը իւ պէրիէն:

Plexus, բլէքսուս, ար. հիւսք. հիւսակ (ջղաց). (ուղեղէրնէր) եօրկէսուս:

Pleyon, բլէյօն, ար. կապ որթոց յաւետնոց. սեօյնօպոլսէն առմ պոզը:

Pli, բլի, ար. կրկնուած. ծալած. փոխուած. 2. խորշք. կարկամութիւն. նշան կըրկնուածոց. 3. դարձուած. 4. կրկնուած յօդից. փէրիմ. 2. պտրտալ. 3. պէօնիւլ. պէօնիմ. 4. օյնոք եղբի:

Sous le —, այսու ծրարիս. յայսմ ծրարի. պտր չըթընլա. պտր պօղլանըն էլինօք:

Pliable, բլիապլը, ած. դիւրին ի ծռիլ. դիւրակար. կակուղ. 2. քաղցր. հաստոյր. եղիլէր. իւհլէք. 2. մոպլըմ. սեօղ պինէր:

Pliage, բլիաժ, ար. ծալուածն. 2. ծալած. պէրմէ. 3. պէրիմ:

Pliant, ante, բլիան, անթ, ած. դիւրակար. ծռելի. 2. հեզ. հլու. եղիլէր. եղիլմէսէ գօլոյ. 3. պէլայիմ. մոպլըմ:

Siége —, աթոռ ծալածոյ. էրէ պէրիլիր բոռնուքէ:

Plica, ս. Plique.

Plicatile, բլիքաթիլ, ած. ար. եւ էփ. փոխելի. պէրիմ պէրիմ օլար:

Plie, բլէ, էփ. տափարակ ձուկն ինչ ծովու. պէր նէվ էրէ պուլըղը:

Plié, բլիէ, ար. կրկնուածն ծնգաց ի կաքաւէլն. եօրօպա պէղինէ եղմէ:

Plier, բլիէ, ն. ծալիլ. կրկնիլ. 2. ծռիլ. կորացուցանել. 3. ամփոփիլ (զվարպագոյր, զառաղաւարտ). 4. խղճուցանել (զառագաստ). 5. (ծուռ) կրկնիլ. 6. նուաճիլ. խոնարհեցուցանել. ընդլուցանել. 7. պատշաճեցուցանել. պէրմէ. 2. եղմէ. 3. (էերտէ, ըտրըր) ընօքլամէ, պէվղէրմէ. 4. (եէլէքնէ) ալղալ քնապէրմէ. 5. (պէղ) կեօտմէ. 6. պտղի եղմէ. պալընը եղպէրմէ. ալըղըրմէ. 7. ապայգոյ:

—, չ. ծռիւրիլ. կորանալ. 2. առոյգ առալ. վերկնիլ. 3. պատշաճիլ զանձն. զիջանել. հպատակիլ. եղբիլմէ. եղբիմէ. 2. ձերբ չէրէլմէ. ասա-ղմէ. 3. ա-ղմէ. քօպէ օլմէ. պալ եղմէ:

Plieur, euse, բլիէօռ, եօղ, ար. եւ էփ. ծալօղ. պէրիճի:

Plinthe, բլինթ, էփ. երզ կամ ծնօտ (խարսխի սեռանց). (պէրէէ պղտղընըն) էքնօրը, էէրմօղը:

Plioir, բլիուար, ար. գործի ծալելոյ, կարելոյ զքարտէսս. էէօղըտ պէրիճէէ, էէօէճէէ ալէն:

Plique, բլիք, էփ. կուռուածն հիւսից. սխտս ինչ պոյզնխական. Լէհիւմանօպս ալղրըն պէրէպէրինէ եուէըղմ էլէքնէ:

Plissement, բլիսման, ար. փոխուածն. խորշք. գոն գոն էնմէ. եըվրըմ եըվրըմ էնմէ:

Plisser, բլիսէ, ն. փոխել. կրկնել. խորշս խորշս գործել. գոն գոն, եըվրըմ եըվրըմ էնմէէ:

Se —, յ. խորշամիլ. կրկնիլ. փոխիլ. պուրուղմէ. գոն գոն, եըվրըմ եըվրըմ օղմէ:

Plissure, բլիսուր, էփ. փոխուած. խորշք. կրկնուածք. պուրուղ. գոն գոն պէրիմ. եըվրըմ:

ինքնին բառնալը. 5. հաճելի (հայհոյանք). 6. պօռնկանալ. շինշռանք:
En pleine mer, ի խորս ծովա. ի ծովամիջի. ինքնին. առնէպա:
Pleine lune, միջնալուսին. պօռա ալ:
En — ** կամ **En pleine, ի միջ. ի միջի. առաջի. օրհնաբանպա. ինքնին. ծանրանպա:
De — saut, վազիւք. ընդդայրաք: [պէտս. պօղ պօղ:
À pleines mains, առատաձեռն:
Plénement, բնականաբար, ոչ. լիով. ազգայն. ամբողջապէս. պիտանապէս:
Plénière, բնական, անձ. միաձայնութիւն, առանձնախնամութիւն (ժողով). 2. ի կատարեալ (ներողութիւն). խոհակ (ինքնական). 2. խոհական վերին իշխանաց ճեղքաբերնէն անվէր:
Plénipotentiaire, բնական իշխանաւորական, ած. պաշտօնեայ, գործակալ ի կատարեալ իշխանութեամբ. ներկայացուցիչ:
— , անձ. ի կատարեալ իշխանութեամբ. ներկայացուցիչ:
Plénitude, բնականութիւն, նկ. յագուրդութիւն. առատութիւն. 2. լրութիւն. լիութիւն. ընդհանուր. պօղնուր. 2. պօղանուր. ինքնահաս. գերակատար. պակասութիւն:
Pléonasme, բնականասք, ար. յաւելուած բանից առ զարդուէ. 2. անչափ առատութիւն բանից. աւելորդ բանք. ինչո՞ւ պէտ. 2. լրիվմունդ, արհնէ անօգնէր:
Pléthore, բնհնօ, նկ. յագուրդութիւն (արեան, հիւթոց). (բան) նուազականութիւն:
Pléthorique, բնհնօնկ, անձ. յագեալ հիւթովք. հիւթաւից. արիւնաշատ. խըլիը խախտ բանը ինչ, նուկնը:
Pleurant, ante, բնօռող, ողբ, ած. լալկան. լացող. ողկոյն:
Pleurard, բնօռաս, ար. մանուկ լացօղ. ողկոյնը:
Pleure, ս. Plèvre.
Pleurer, բնօռել, ն. լալ. արտասուել. ողբալ. աշխարհել. ողկոյնել. ինչ խաշը պէտ. աճըմել:
Pleurésie, բնօռնդի, նկ. կողացաւութիւն. կողախիժացաւ. գալի նուկ. ասկնեցան:
Pleureur, euse, բնօռող, ող, ար. եւ նկ. լալկան. ողկոյնը: [աւելը ինչ:
Saule —, վարտաւար ուռի.
Pleureuse, բնօռող, նկ. եղերամայր. ճենապէ նուկնը ողկոյնը գործը:
Pleureuses, նկ. յտ. կապազգ ի վերայ ծիեզանազգ. նաս պօղը:
Pleureux, euse, բնօռող, անձ. ցաւագին. արտասուայից. պէտպենապ. ողկոյնը. ինչոպ նաշնը:
Pleurnicher, բնօռնիճել. լալ կէտպատանել. առատ արտասուս իջուցանել. նուկնապան ողկոյնել:
Pleurnicherie, բնօռնիճէնկ, նկ. առատ արտասուք. կիզճ լալիւն. նուկնապան ողկոյն. նուկնը ինչ նուշը պէտ:
Pleurnicheur, euse, բնօռնիճող, ող, ար. եւ նկ. առատ լացօղ. նուկնապան ողկոյնը:
Pleuronecte, բնօռոնէկտ, ար. ձուկն ինչ տափարակ. պիր ներքնատը պօղնէ:
Pleuropneumonie, բնօռոպնեւմոնկ, նկ. կողախիժաթոք. ասկնիճանը հիմ:
Pleurs, բնօռ, ար. յտ. (երկրի եւ բարձր ածով **Pleur**). արտասուք. արտօսր. կոծ. ինչ նուշը. ողկոյնը:
Les — de l'Aurore, շաղ. ցօղ. ղիհ:
Pleutre, բնօղռ, ար. երկչոտ. վատասիրտ. վատ գործակ. նահէտ:
Pleuvoir, բնօվնաս, ն.

պաճոճ ալէկի. 2. ներկաքար չոփ-մըղը. 3. փիլոսոփայական պատառ ներկելու. 4. փիլիպ ալեզրեղը:

Platine, բլատին, ար. լանատկի. ոք ալեռան. փլատինա:

Platitude, բլատիդի-ա, էթ. նուաստութիւն. հետեւակութիւն. գձձութիւն (բանիդ). 2. անհամութիւն. սկատրութիւն (գինւոյ). պոյպողըլըթ. խավանլըթ. 3. ներողըլըթ. (լեզուական) գռավվէրի-ութիւն:

Platonicien, enne, բլատոնի-էի, էն, ած. պլատոնիկեան. էֆլատոնոնա հետդէ:

Platonique, բլատոնիք, ած. պլատոնական. պլատոնիկեան. էֆլատոնոնա պոյէր. էֆլատոնոնի:

Platonisme, բլատոնիզմ, ար. պլատոնական ուսումն փիլիսիփայութիւն. էֆլատոնոնի ճղղհեղի:

Plâtrage, բլատրաժ, ար. պոծած բառոյ. ալէը էլէ:

Plâtras, բլատրա, ար. կոտորք բառոյ կամ կիրոյ. փլածք տանոյ. ալէը, էրէքճ գործլըրը. փիվոր պէօփ-ռիի-ութ:

Plâtre, բլատր, ար. բառա. գաճ. 2. կապտած, արձանի բառոյ. ալէը. 2. ալէը էլէ. ալէըփան սանքմ:

Plâtrer, բլատրէ, ն. ծեփել բառով. բառլ. 2. ծածկել. բարկերլ. ալէըյլը ալըվլատման. ալէըլմոճ. 2. գաճռիմոճ:

Paix plâtrée, հաշտութիւն ի վերին երեսս. սուրբ'ին ղահիրէ էլէ օլան պարըզ:

Se —, յ. ի անգոյր շպարել. անգուրել. էի-ղէ-նէ գըղըլըճէ ոչ-րմէ:

Plâtreux, euse, բլատրօ, էօզ, ած. բառաէս. խառնեալ բառով. ալէըլը:

Plâtrier, բլատրիէ, ար. բառագործ. բառավաճառ. ալէըճը:

Plâtrière, բլատրիէռ, էթ. բովք բառոյ. 2. գործարան բառոյ. ալէը էրէի. ալէը տապրէնի օճաղը. 3. ալէը գոգրիէռը:

Plausibilité, բլօզիպիլիթէ, էթ. հաւանականութիւն. տեսլէյնի:

Plausible, բլօզիպլ, ած. հաւանական. արժանի հաւանութեան. գովելի. տեսլ. ոփըլէտոնոր. նահոյնէ լոյէտոնի:

Plausiblement, բլօզիպլմէ, մ. հաւանական իմն եւ գովելի օրինակաւ. ոփըլէտոնոր պէր նոր. տեսլանէ:

Plébéien, enne, բլէպէյէն, էն, ած. ռամիկ. գռեհիկ. ի խառնապանճէ. ավոճ. խուլիպան օլմն:

Plébiscite, բլէպիսիթ, ար. վճիռ ռամկին. խալը գնդավոը:

Pléiades, բլէյէտ, էթ. յթ. բազմաստղք. վեց աստղք ցուլ աստղասան. էօլտէր. ոփ-րէյա:

Pleige, բլէժ, ար. երաշխաւոր. էնգիլ:

Pleiger, բլէժէ, ն. երաշխաւոր լինել ի գաւառաւոնի. տահմէտգոփ էնգիլ օլմոճ:

Plein, բլէն, ար. լիոն. լիութիւն. լցուիթիւն. պօլ-ատա. պօլ-լատ. ղնգտրլըճ:
—, նո. բատ չափու. բատ աստղայ. ալտըղը գատար. ալըղըղը գատար. պօճ պօլ:
Tout —, մ. բաղում. յոյժ. լօճ:
En —, մ. լիով. լի բովանդակ. պէ-ղէ-ն. ղէգտրդն:
À pur et à —, լի բովանդակ. ողջոյն. հաւօրէն. պէ-ոպէ-ղէ-ն:

Plein, eine, բլէն, էն, ած. լի. զեզուն. 2. ողջոյն. բովանդակ. 3. բաղում. յորդ. առատ. 4. արձակ. լի կատարեալ (իշխանութիւն). 5. յղի (անասուն). 6. յոյր. պէր. պօլ. 2. ղէգտամ. 3. լօճ. պօլ. 4. ապտ. պ-ոճէլ.

—, ես. առեղծակաձուկ-իւն. արուեստ հանելոյ զկերպա-րանս կամ զկատարսս դրօշ-ելոցս. ընծաբերան խաւիկ խոխօր պէրէ խոփմա սկնաստիը։

Plastron, բլաստրօն, ար. բանջապանակ. 2. առակ նշա-ւակի. կէօտս ճեպէոէ, ընդիմը. 3. մաղխարա. ձիւնանկո՛հի սիրնէմ։

Plastronner (se), ար բլաս-տրօնէ, յ. բանջապանակս զգենուլ կէօյնօվէօ։

Plat, ate, բլա, ատ, ած. առափարակ. միաւորդ. հարթ. 2. ակար (գինի...). 3. դուռ-հիկ. դուշնաբեայ. անպատ-ճոյճ. հետեւակ. լոկ. խաւար. պէտ. 2. փա-վիճնիկ (չէրտոզ). 3. պայծառ. խաւար. ակնարկ։

— pays, չէն եւ առանց սարերու եւ ամրուխ-ների. կէօյ վէ փաստագս. հինաբնակ ազգի։

Pays —.

Pays —, դաշտավայր. օվա։

Calme —, հանդարտուխ-իւն. ափա իլինալէր։

Donner du — de la langue, բնդունայն խոսուիլ առնել. պօլ պօլ վաք կինէր։

À —, Tout à —, ած. առանձին. բովանդակ. ողջոյն. ակնարկ. խայտառակ։

A plate terre, ի գետին. ի վերայ գետնոյ. երկրի. երկրին ի-ցերկրին. երբ ի-գերկրին։

Plat, բլա, ար. պնակ. ակաւառակ. 2. պնակ մի լի. ակաւառակ մի լցեալ. 3. դեր-դաշտատեղին վայր. ընդոխ. փէյտա. 2. պէր ընդոխ. պէր փէյտա փօլա. 3. փափագ երբ. օվա։

— de balance, ձեռաց կշռոց. ընդունէ կէօղէ։

Platane, բլատան, ար. լայն-տերեւ. ասար. չինաց ագաճը։

Plataniste, բլատանիստ, ար. հրապարակ շուրջ պատուաստ ասուրօք. չինաց ագաճը մեյտանը։

Plat-bord, բլա-պօ, ար. չրջանակ, ծնօտ նաւի. կէտ կէօվէրընէ-քինէն փէվրէտէ։

Plateau, բլատօ, ար. ձեռ-արկշաց. 2. պնակ. ափսեայ. 3. հողակոյտ մարտկոցի գնդըընկերցաց. 4. լեռնադաշ-տակ. ապարհարթ տեղի. 5. սեղան. խառն. ընդրուղէ կէօ-ղէ. գոփան չանոփըղը. 6. ընտրուփ. ընդուխ. 3. ընօփ ընա-պէտը. 4. պայըր խոխօր փաղ ի-ղէրբինափ փէ-ղէնէր. էն-էտէփ օվա. 5. ատ-ֆրա. ընտրել. սինի։

Plateaux, ար. յտ. բռլորակ եւ տափարակ ապուռք (երչ-կերտուածդ). խատը վէ խաւ-ղատ էնդուխ։

Plate-bande, բլատ-պանտ, էփ. (ծաղկապարտէզ) երկայն ածուխ. (չինէփ փէփինիէչ) ընդուլ փէնատը։

Platée, բլատէ, էփ. ակա-ւառակ մի լի. 2. որմ հին-ամեան. պէր ատհան փօլատ. 2. ընդհել փիվրը։

Plate-forme, բլատ-ֆօրմէ. տանեատան. տանիք միա-հարթ յատակեալ. 2. հո-ղակոյտ ապարհարթ. փէ-ղ պամ. 2. ընդէդ-ի փէ-ղ պայըր. ընատէ։

Plate-longe, բլատ-լոնժ, էփ. փոկ երիւաթայ. ան գոյըղը. ղէփին փէօնէյէ։

Platement, բլատըման, ած. հետեւակս, տկարս (խօսել). խավանճա. պայտղըմա։

Tout —, մեկնապէս առա-ջեալ-պօս պօղրա-տէօյնէյէրէփ։

Plateure, բլատէօր, էփ. երակ մեռուղաց հարթ յա-տակաւ. ննդոփէմէք ղէմինէ փէ-ղէնէն մասէն պամարը։

Platine, բլատին, էփ. գմբեթա-ձեւ կազմած ապուրի ի ցա-մաքեցուցանել զհանդերձս. 2. փակադակ հրացանի. 3. ձնշազ տախտակ մամլոյ տը-պագրութեան. 4. վահանակ ի բերանս փականաց. էէրինճ մասքինինափէն չամաղըր գոռքա-

է։ Հարթաչափութիւն.հիմնական՝ երկրի չափութիւն։

Planisphère, բլանիսֆէր, ար. Հարթ-ապատկեր. Համատարած աշխարհացոյց գրուածք ի վերայ տախտակի. քարտէս աշխ։

Plant, բլան, ար. տունկ. բոյս. մատղաստունկ. բանջառանոց. 2. մատղաստունկ. նորատունկ. փիլիսոփայ պաշ ընդունելու. խնդի ֆիզան. 2. խնդի ֆիզանալը։

Plantage, բլանթաժ, ար. շամբք շաքարի. 2. տունկք ծխախոտոյ. չիբուխ գործելը. 2. ինքնին ֆիզանալը։

Plantain, բլանթէն, ար. պաղտիկուբ. չղախտա. ականէրլի օն։

Plantare, ար. Plançon.

Plantation, բլանթասիօն, էգ. անկումն. անկարկուճիւն. 2. ծառատունկը. 3. անկարան. (ֆիզան) փիզիլը. 2. ղամչլար. 3. ֆիզանալըճ։

Plante, բլանթ, էգ. տունկ. բոյս. խոտ. 2. արճ, այգի նորատունկ. ֆիզան. օն. 3. ինդնի ասմա. ինդնի պոպ։

— des pieds, ներքան. ճամաճատախց. ներպան. չոգան. ոչոճ ալինը։

Planter, բլանթե, ն. անկել. 2. վարտել. մխել. կանգնել. (ֆիզան) փիզիլ. 3. ճոճմոճ. ոճճմոճ. փիզիլ իրինդնի պրոճմոճ։

— là qn., ճոգուլ զոք. պիզան ասպատակ յերկաս ածել. ուլճ ասրմոճ։

— quelque chose au nez de qn., յերկաս հարկանել. կշտամբել. ինդնի ասրմոճ. անկամ, ներպէր վերմիզ։

Planteur, բլանթէօր, ար. անկարկ. անկող. (ֆիզան) փիզիճի։

Plantoir, բլանթուար, ար. պայլիկան պարտիզպանաց. աեպ անկարկաց. պոչչէպան փոչօչէնասի. ֆիզան փիզիլ իչչին փիչիլ ալճաճ ասճասա ուիչրի ճասչըճ։

Plantule, բասիլ, էգ. բաղբաղ. ցօղուն անկոց. ինքնասճան չըճան իլիֆ ֆիլչա։

Plantureusement, բլանթիճօզըման, ած. առատապէս. պօլ պօլ. պօլճա։

Plantureux, euse, բլանթիճօ, ճօզ, ած. յորդ. առատ. յուռճի. չօճ. պօլ. պէրնիֆիլչի։

Planure, բլանիւր, էգ. տաշեղ (փայտի). ինալչ։

Plaque, բլաք, էգ. ճիճմեզն. տախտակ երկաճի. կռած. ճիանապ. 2. պահպանակ երախտակալի սրտի. 3. աչատնակ ինչ տրմոյ. 4. շքանշան. շիպզ. փիչիր ինախինք. ինդնիֆիֆ. 2. էըլըճ փիրճանիֆ. 3. փիլար չոճճանիր. 4. ինչոն իֆինիճօր։

Plaqué, բլաքե, ար. անօճ գրուագերալ ապճաճով. ինչ. ճօճիլ ճոպ։

Plaqueminier, բլաքըմինիէ, ար. ամերիկեան ներպճիւն. Ամերիկ չիֆիլճինճէ։

Plaquer, բլաքե, ն. գրուագել. յարկլ. գնել ի վերայ. մատուցանել. փոխլոճոփ. ինդնիր գոճոփ. ճոփըլիըճոփ։

— un soufflet, ապատակ հատնել. ինօճոճ ասրմոճ։

— quelque chose au nez de qn., յերկաս հարկալ յանդիճանել. ճիպիդնիր ինալչ վերմիզ։

Argent plaqué, ար. Plaqué.

Plaquette, բլաքէթ, էգ. պղինձ. խորհուրդ. 2. մատեան նուրբ յոյժ. պոքըր ալիր. ճանըր. 3. փիֆ ինճիճ փիճօպ։

Plaqueur, բլաքէօր, ար. գրուագիչ. (ինօճօլ ինդնիֆիճ) փոխլոյան։

Plastique, բլաստիք, ած. առնզդապան, կերպապրանիչ (զօրութիւն). ճ-ասվէնէր։

գիսի. 3. փերեմ. լուսին. էյ-լէփ. 4. գիւղ. էրէզ. 5. պէր ընէվ խոռոբ էշէ։

À —, գ. *լաւ հաճոյս.* 2. *ընդ վայր. փոյֆինճէ. խոնէ-պէյէ կիտի.* 2. պօշ եէրէ։

Conte fait à —, *առասպել բանէ. առասպելէ. խոփռ-եօզ. գեօկ։*

Par —, *առ. զգուշանա.* 2. *վաղն միրձոյ. միրձելոյ ա-ղագաւ. փէյֆ էշէն.* 2. *պէ-ձէմէ էշէն։*

Plamée, բլամե, էֆ. *կիր խաղախորգաց. պէպպոզ փէ-ըէնճ։*

Plan, ane, բլան, ան, ան. *հարթ. ասպարակ. պէ-զ. խոռոբ։*

—, ար. *հարթ երեսք. ասպարակ. դեւր.* 2. *յա-ատակ. պատկեր. առաջքա-պիր. ծրագիր.* 3. *միտք. խոր-հուրդ. կամք. դիտաւորու-թիւն. պէ-զ էյ-զ. եռոռը եէրէ.* 2. *բեռ. ներառ. ներալ. ներալի.* 3. *գռոռ. ներքինիկ. նէյեր։*

Planche, բլանշ, էֆ. *տախ-տակ.* 2. (*պղնձի*) *տախտակ քանդակելոյ. տախտակ քան-դակեալ.* 3. *տախտակ, պատ-կեր ձեւոց ի գիրս.* 4. *երե-կայնաձեւ ածու.* 5. *լուսին ամբակի ջորւոց. ներքնիք.* 2. *է-պէրինէ բէռնէօյո-լաճափ եռ-եօփ օյո-լմռալ (պափըր) ներ-ներ.* 3. (*փէռռոպլաքթա*) *բէռնէմ ներքռռալը. ներառ.* 4. *ինճե ա-զռռան ներալ.* 5. *փաղըր նալը։*

Faire la —, *լողալ ի ծի-կանց վերայ առանց ինչ շար-ժուելոյ.* 2. *առա-ջին լինել. զառաջինն բռնել հարկանել զիրաց ինչ որ դժուարին կարծիցի. ապա-ներքնէ էրէնէ էրէզէփ.* 2. *էլփ օլ-մափ. ընկերն ներօրներն ընէյ էլփ էզներ եւ վռրմափ։*

Faire —, *ճանապարհ հարթել. օրինակ լինել. եօլ ա-մափ. եօրնէփ օլմափ։*

Planchéier, բլանշէյէ, ն. *առասպակամաճ յօրինել. դէ-ռռռագել առասպակօք. փեռ-ընէմէփ. ներքնիք գռափլամափ։*

Plancher, բլանշէ, ար. *առասպակամածք. յատակ.* 2. *առաստաղ. փեռշէմէ.* 2. *ներան։*

Il n'est rien tel que le — des vaches, *լաւ է ընդ յա-տակ ճանապարհ առնել քան ընդ ծով. փէնիչ ի-ընէրինափ ներճռռ-լռռփ կռիմափեն ներ՝ գռա-ռռափեն ներճռռ-լռռփ կռիմէռ փռհռ ներ պէր, փռհռ գեր-գռռռղ պռռր։*

Planchette, բլանշէթ, էֆ. *առասպակ նռռրը.* 2. *սեղան ինչ չափելոյ. ընճէ ներքնիք.* 2. *պէր ներ-ռլէռ-ճէյռռր ռլէներ։*

Plançon, բլանջօն, ար. *ան-ասղաստռռնակ. ասղռռրայ. նի-հռլ. փռլռբերմռ։*

Plane, բլան, էֆ. *քերիչ. բէնափ։*

—, ար. *լայնատրռռի. ընռռր ապռռը։*

Planer, բլանէ, ը. *առրա-ձեալ ճեռաւօք կալ (ճռռչնոց) յօդս.* 2. *հայել, նշմարել ի վերռռստ. նկատել. խորհել. (գռռլլռր) գռռնափլռրըռը ռլըզ հռվափռ պռռրմափ.* 2. *էփ-ռէփերեն պափմափ, ներօրմէփ. ճռլռհռպռ էրներ։*

—, ն. *հարթել. ողորկել. քերել. փռռլէնէփ. փէրռ-պռխեն էրներ. բէռնափլէմէփ։*

Planétaire, բլանէփէռ, ան. *գնայուն աստեղաց. ակյռռ-բէլէբե պռյէր։*

—, ար. *գործի մոլորակա-ցոյց. բէ՛ռճ ճռնզռռճ՛ներ ակյռռբռռն։*

Planète, բլանէթ, էֆ. *գնայուն, մոլար աստղ. մռ-լորակ. ակյռռբ։*

Planeur, բլանէռռ, ար. *հարթիչ. հաւասարիչ. յըղ-կիչ. փռռլէյեն. փէրռռխներ։*

Planimétrie, բլանիմէթռռ,

Plain, aine, բլէյն, էն, ածական. հարթ եւ ողորկ. տափարակ. հասարակ. փո՛ս փո՛ղ. պերճախօս։
Linge —, հարթ եւ ողորկ կտաւ. սփոք։ փո՛ղ ճոռմոլ։ — **chant**, ած. սոլֆեջական, հասարարուն երգ եկեղեցւոյ. փիլիսոփ պայմ չոշըրելն նոպմէ։
Chambres de plain-pied, սենեակք միահարթ յատակեալք. փո՛ղ գաղան օթուլար։
Cela va de plain-pied, առանց երկմտութեան է. չիք ինչ դժուարութիւն. չի՛ոհեւոնէ պէր. ճօլայ գըր։
Plaindre, բլէյնտր՛, ն. գթալ. արդահասնել. 2. ճղդել. կծծի լինել. դժկամակել. խնայել. ափսոսալ. 3. նեղսիրտ օլմաք. գըչյմամաք. կոէրլեմէք։
Se —, յ. տրտնջել. քանքատել. ամբաստանել լինել. հեծծել. ողբալ. չէֆեայլէն, չէֆվա էլմէք. ինլէմէք. գիշան էլմէք. ոչլամաք։
Plaine, բլէյն, էփ. դաշտատափարձան վայր. դաշտ. գետր. 2. ծով. կապույտ դաշտ. ծովա. փո՛ղ խէր. 2. փէրէա։
Plainte, բլէյնթ, էփ. հեծծումբիւն. կոծ. ողբ. 2. տրտունջ. ամբաստանութիւն. դատախազութիւն. ոչլամա. գիշան. 2. չէֆվա. չէֆէայէն։
Plaintif, ive, բլէյնթիֆ, իվ, ած. ազիողորմ. ցաւագին. 2. տրտնջոտ. մեչոտ. մրմնջոտ. փէրթլի. ոճըլը. 3. ոչլայան. ինլէյիճի։
Plaintivement, բլէյնթիվ՛ման, մ. ցաւագին. ողորմ. ինլէյէրէք. խօրը ոչլայըրաք։
Plaire, բլէա, ն. հաճոյ, ընդունելի լինել. ճոխպո՛լ օլմաք։
A Dieu ne plaise', ա՛խ աստուած չտայ. Աւլահ խիմէսին։
Se —, յ. հաճիլ. ընդունիլ. ոյէյէնմէք. գոպո՛լ,հոպը խիմէք։
Plaisamment, բլէզամման, մ. հաճոյապոյս. հաճոյ օրինակաւ. 2. ծաղրալից օրինակաւ. 3. չարաշահր. չարտուղ. խօշ պէր ինուդ էլէ. լոխֆէն էլէ. 2. ին-լէմճէք պէր ինուդ էլէ. 3. ֆէնա։
Plaisance, բլէզանս, էփ. **Maison de —**, ամարանոց ապարանք. տուն ի շէնս վանն զբօսանաց. խոշլըէ կիվ. փօյ կիվ։
Plaisant, ante, բլէզան, անթ, ած. հաճոյ. հեշտասէր. ախորժ. բարուք. 2. զուարթասրտիկ. խաղդ. ծաղրածու. 3. ծաղրալից. անամօթ. ճոխպո՛լ. խօշ. 2. լոխֆէ. ին-լէմճէք. ին-լէնէ-բէ-ճէ-. 3. ին-լէ-նէմճէք. կոպոխ։
—, աթ. ծաղրածու. խաղկատակ. ին-լէ-բէ-ճէ-. շոփոճը։
Plaisanter, բլէզանթէ, ն. խաղալ եւ ծաղրալ բանս խօսել. խաղկատակել. ասել կամ առնել ինչ վայն զբօսանալոյ կամ ի ծաղր ածելոյ զոք. ճոխպո՛լըէ կիմէք. ին-լէ-բէ-ճէք, էյլէնբէ-բէրէճէք ոչօղլէր ոչօյլէմէք։
—, ն. ծաղր առնել. հեղնէք կիմէք. գէհէթ ալմաք։
Plaisanterie, բլէզանթըրի, էփ. կատակ. խաղ. խաղկատակութիւն. 2. ծաղր. այպանք. շոփա. լոխֆէ. 3. գէհէթլէնմէ։
Plaisir, բլէզի՛ր, ար. հաճութիւն. հաճոյք. զբօսանք. փափկութիւն. 2. հաճոյք. ցանկութիւն. 3. ընարհք. երախտիք. 4. հաճոյք. կամք. յօժարութիւն. 5. կարկանդակ ինչ. հոպը. գէվիզ. ոճֆա. 2. ինէլէկշէ՛ն. լէշ-

պատն ներսկոյնի խոխոչելէ կրի փոխուիլը։

Placer, բլաթ, ն. դնել. զետեղել. 2. տեղի ցուցանել. 3. կարգել. կացուցանել. 4. պաշտօն մը տալ. ի գործ մը կարգել կամ հաստատել. 5. ամուսնացուցանել. գօսպ. ներկել. ներկուիլ. 2. ներ ներծծուիլ. 3. — de l'argent, դնել, հաստատել զարծաթ ի տեղի մը կամ ի շահ. ոսկեկոյն պահ ներել խոնարհիլ։

Placet, բլաս-, ար. աճուռ փոքրիկ առանց բազկի եւ առանց թիկանց. 2. գիր պաղատանաց. աղերսագիր. գօլոշ վերջը արքունի ինչոյ խոտ։ 3. ա՛րէն հաւ։

Plafond, բլաֆօն, ար. ձեղունն. առաստաղ. նաւակ։

Plafonnage, բլաֆոնաժ, ար. յօրինուած ձեղունի. նաւի գործ։

Plafonner, բլաֆոնէ, ն. առաստաղը կազմել. զարդարել զձեղունն. նաւակ գործել։

Plafonneur, բլաֆոնէօռ, ար. առաստաղագործ. նաւակ գործուղ։

Plagal, բլակալ, ած. տոնական եւ շքեղ (երգ). ընդհանրի վրայ աղբր (մոտ)։

Plage, բլաժ, նկ. ծովեզր. 2. դաշտ. աշխարհ. երկիր. գինով տինաբը. 3. սրճի վէլոյնի։

Plagiaire, բլաժիէռ, ար. բանաքաղ. բանագող. ընդունչի խըրըզը։

Plagiat, բլաժիա, ար. բանաքաղութիւն. բանագողութիւն. ընդունչի խըրըզլըզը։

Plaid, բլէտ, ար. պատասխանատուութիւն ի դատաստանի. 2. վերադիր. ընդնաքնակ Սկովտացւոց. գոյն վերնոյնին հանդերձի վերի մասի ձեվով. 3. ժէր խոտ հանիս։

Plaidant, ante, բլէտան, անդ, ած. դատաստանաւոր. դատակից. գործակից ըլլալ. գործ ներել։

Plaider, բլէտէ, ն. դատ վարել. 2. պաշտպանել դատի ուրուք. գործ պաշտպանել. գործակից ըլլալ. 3. պահպանին պաշտօնը պարծանք։ —, ն. պաշտպանել դատի ուրուք. 3. — qn. ի դատ կոչել. դատախազել. դէր գործոյ գօրաճաք. 2. վերադրուիլն գործոյ չարչրանք։

Plaideur, euse, բլէտէօռ, եօզ, ար. եւ նկ. դատաստանաւոր. 2. դատասէր. բանագիւտ. գործճէտ. 3. գործ ներկող. գործվէճէր։

Plaidoirie, բլէտուարի, նկ. դատաստանի. պաշտպանութիւն դատի. պատասխանատուութիւն ի դատաստանի. գործ գործակցութիւն։

Plaidoyable, բլէտուայապլ, ած. Jour —, օր դատի. գործ ըլլասնուր կին։

Plaidoyer, բլէտուայէ, ար. պաշտպանութիւն, պատասխանատուութիւն դատի ուրուք ի դատաստանի. ընդունչի գործ։

Plaie, բլէ, նկ. վերք. 2. սպի. երաշխէպ. 3. ծռութիւն. ամբ. ինչոյ խոտ. 2. խոտ ներկոյ. 3. ոճիրէլէ. ըսէմ. եղծ։

Les plaies d'Égypte, պատիժք, հարուածք եգիպտոսի. նոյն Աստուծոյ էրեաէլի ելհի օրհասէ ընդունչ։

Plaignant, ante, բլէնիան, անդ, ած. եւ գոյ. դատախաղ. ոսոխ. ամբաստան. գործող. չնչին կոչնչի։

Pituitaire, բիթիթ-էրէ· ա. մաղասոյ. մաղասական. պէլղամ փայէր։

Pituite, բիթիթ-էթ; էէ. մաղաս. պէլղամ։

Pituiteux, euse, բիթիթ-էրօ, էօզ, ա. մաղասային. լի մաղասով. պէլղամլը։

Pivert, բիվէր, ար. կանաչ փայտփոր. էրէլէլ ագռաւ գոգոան գոյլաս։

Pivoine, բիվուան, ար. սամրևիկ կարմրապարանոց. ծըմծըղ պօղաղլը էտէնօս։

—, էէ. մատուռատակ. տիկ. այբ գուլաղը։

Pivot, բիվօ, ար. առանցք. 2. խարիսխ. մղեմ. դլխաւոր ատեան. 3. գլխաւոր արմատ ծառոց. 4. ուռուցեալ տակը ջահատու (եղջերուաց). գինիէլ. ձլ. 2. գերանէթ. պալ. 3. պէր ագռաղն էրէ էրօրէ. 4. (կենդանին) անընթաց գոյութիւն գոլոզ. 8. էրէնիկ. 9. պէրէնէլ ըրղընա պօգուանան էրաէրօ գիլինէվէի էրգիս։

Placarder, բլագարդէ, ն. կախել, մատնացուցանել գիր ինչ ծանուցմամբ. 2. հանել, մատնացուցանել գիր ի շինամանաց եւ գրգռիչ ընդդեմ ուրուք. 3. խոչոռակել ի շինամանական գրով. էրգիս էրաէրնէ ըրղընա. 2. պէրէնէլ գիր ի վերայ ճանապարհի. 3. էրէնիկ. 4. գիր ի վաճառականաց, աճպարանաւորաց. անգամ. 6. վաճառականք. անգանաւորք. 7. ամուրք. քաղաք պարբուպաւոր. ամրոց. 8. գետին. երկիր. հող. էէր. ճահճալը. 2. ձերինէգէ. գոյէ. ճանըզգ. 3. ոչրա. աշնճ. էէր. 4. ձէյգան. 5. ինձճաւրլարըն վէ ասրբաճլարըն լգնճա էէրէ. պօրաա. 6. ինձճաւրլար. ասրբաճլար. 7. հիաար. գաղէլ չէհիր. 8. էէր. ղօգրաճ. ղէգէն։

Faire — à qn. ճանապարհ հարկել ումեք. պէրէնէնէ էօղ ուլմաճ։

Se mettre à la — de qn. անցանել ի կարգ, ի անգղ ուրուք. պէրէնէնէն էէրէնէ ձէղէճ։

Sur la —, առ ասեղ. անդէն. օրաա. անէգէ։

Place, place, անգղ տուք. ի քաց գնացէք. էէր ուլըն. պէր ղարաճա. ասաուլան։

Placement, բլասմէ, ար. դնելն գործոյ ի շահ. գէղէչ պէր էէրէ ղասըմա։

Placenta, բլասէնդա, ար. սպնգանման մխս յարգանդի զօդեալ ընդ պտղոյ մանկան. անս բահինէգ ղճասա-

Pissat, բիւռա, ար. մէզ. ունիլ։
Pisse-froid, բիւռ-ֆրռռա, ար. այր անզգայ. 2. այր անկատրող ի ծնունդ. վռրտաւոր պռոյտաղ. 3. ախռսիկնռտաւ։
Pissement, բիւռ՚ումն, ար. միզելն. էլեւմուտ։
Pissenlit, բիւռանլի, ար. ար միզէ յանկողնի. 2. եղեր-դական հազար. առկ. փիռղէյինէ էլեյիկն. 2. պիր ռօյ եկռտանի տրտռղ։ [էլեւմուտ։
Pisser, բիւռէ, ղ. ն. միզել։
Pisseur, euse, բիւռէօր, էօզ, ար. եւ էգ. ար առէպ միզէ. ռըգ ռըգ ռռռ փէօւիռճիռ։
Pissoir, բիւռռռր, ար. միզարան. ռռռ փէօւէճէւ էէր։
Pissoter, բիւռօրէ, ղ. առէպ առէպ եւ առկաւ. միզել. ռըգ ռըգ վէ ռչռր ռչռր ռռռ փէօւրէւ։
Pissotière, բիւռօրիէռ, էգ. միզարան. 2. ղըռաւղիս, աղբեւր առկաւաձռւր. ռռռ փէօւէճէւ էէր. 2. ռչ ֆըչէըրռն ֆիռւէյէ։
Pistache, բիւռշռչ, էգ. պիստակ. ֆըռշըգ։
Pistachier, բիւռշռչիէ, ար. պիստակենի. ֆըռշըգ ռղռճը։
Piste, բիւռշ, էգ. հետք. էղ. եռէր։
Pistil, բիւռշիլ, ար. անօթ փոշւոյ կամ պտրտծաղկանց. ղիղէւ խռլիեմ, կէօղիլ։
Pistole, բիւռշօլ, էգ. ռսկի դահեկան հին. 2. գինք 10 փրանկի. փիռլօղ լիռպէր օլռռռռն ռղլիռռռռճէչէ. 2-10 ֆրռնգ։
Pistolet, բիւռշօլէ, ար. հրազանակ հին. փիղլիօվ։
Piston, բիւռշօն, ար. մխոյին ձող ջրհանի. լիռլռմոպռ ռըրըղը։
Pitance, բիւռդռն, էգ. բաժին կերակրոյ. 2. կերակուր. աւուրն պարէն. պիր փիղիյէ վէրիլէն էէմէւ հիռռէռ. 2. էէմէւ. ռռֆռճռ։
Pitaud, aude, բիւռռ, ռռ, ար. եւ էգ. շինական տմարդի կամ խոշոր. փռպռ փէօյլէռ։
Pite, բիւռ, էգ. լուսոյ. 2. ճանրակ կառաւարձր. ճռնղըր. փռռլ. 2. հայիլի փէլիէնէ։
Piteusement, բիւռէօզ՚ումն, մ. ողորմ. ռճըռռճռճ պիր ղռռղ էլէ. ռէֆիլռնէ։
Piteux, euse, բիւռէօ, էօզ, ռճ. հէք. ողորմ. ռէֆիլ. ռճըռռճռճ։
Pitié, բիւռիէ, էգ. գթռւթիւն. արգահառուրթիւն. վշռռակցուրթիւն. ռէրհռճէլի. չէֆռղի։
Piton, բիւռօն, ար. օղաձեւուխ, օղաւար բեւեռ. 2. արածայր գագաթն (լերանց). ղռլը հռլռռլը էռռէր. 3. (փռղը՚ն) ռիվէրէ ղնէռճռէ։
Pitoyable, բիւռռռյռղը՚, ռճ. գթած. 2. չռւռռ. ողորմէլի. հէք. ողորմելի. 3. խռռռն. վատթար. գձուճ. ռէրհռճէղլէ. 2. ռէֆիլ. ռճըռռճռճ. 3. խօր. ֆէռռ. պռյռղը։
Lieux pitoyables, աղքատանոց. 2. հիւանդանոց. ֆռֆըրռռռն. 3. խռռղռռռն։
Pitoyablement, բիւռռռյռղը՚ումն, մ. ողորմ. գթռւթեամբ. 2. յուռեպէս. գձուճ օրինակաւ. ռճըռռճռճ ղռռղ էլէ. ռէֆիլռնէ. 2. ֆէռռ։
Pitrepite, բիւռռ՚բիւռռ, ար. օղի ինչ բարկ. պիր ռօյ փէռփին ըռֆը։
Pittoresque, բիւռռօռէռճ, ռճ. նկարուճ. նկարչի. նկարչական. 2. նկարելի. պատշաճ առ նկարել. 3. լի ճարտարապետութեամբ նկարչի. նռճըռ պռյիր. նռճճռղռռ ռիռղիէռ ըէէր. 2. նռճըռ ռռյղռռն. ղռռվէրէ ռղըռռյռռ էռյըճ. 3. նռճըռռ ֆռրիճէռղիէյըէ փօլռռ։
Pittoresquement, բիւռռռռէռճռճ՚ումն, մ. ըռռռ ապուռեռռռն նկարչուրթեամբ. ըռռռ օրինակի նկարուճ. նռճճռղռռնէ։

քարախիճ. 4. պատիճ ինչ պինուորացք. չիվէլ. փոչըճ. 2. Երէխ պէտ՛էչէն հագըր ասէր պէօլ՛ուլ. 3. պէր Երէկ, փեօչ՛ըճ օյունաս. 4. պէր ոչ աստէր ֆէլասը։

Piquette, բիթէթ, էփ. ջրաքաշէն կամ յոռի գինի. լաճ կորեզ. ֆէնա չիբոզ։

Piqueur, բիթէօռ, ար. հեծեալ պահապան որսական շանց. 2. ապաստան վարժիչ երիվարաց. 3. խոհակեր որ հանդերձէ զմիս ճարպով խոզենեաս. 4. գործավար. 5. նշանակիչ կանոնիկոսաց չեկելոյ ի պաշտօն. ալիճ փօչ՛էչէլ պէտ՛էչէլ. 2. ասիը ասէլըբան իբոմբէփօր. 3. Երիս փօնուզ Էապը ֆօյոնճո. 4. ըրըչա պապը. 5. ասելըփան կէլընէն կանօնիչէլըն պէֆիերէ ապեցը։

— d'assiettes, սեղանաթղթածհարկաւոր. պապլաուռ։

Piquier, բիթիէ, ար. նիզակաւոր. մըզըռթըլը։

Piqûre, բիթիէռ, էփ. խայթուած. հարուած ալաքի. 2. օձոգակերպ, թափանցանց կարան. 3. խոցուիլն մերձակի ի բեւեռակոյս լուանի. 4. կերուած կամ ծակ որգանց. ասֆալտ. ասֆալտելա. 2. նիկնիկ. Երբեմն պէտ՛էչէ. 3. նալըր էէն նալըլա. 4. ֆօրթ էնէնչէ, պէլէչէ։

Pirate, բիռատ, ար. ծովահէն. 2. հարստահարիչ. ֆարթան. 2. զօրավարիչ։

Pirater, բիռատէ, չ. աստպատակել ի ծովու. ֆօրթանալըլ եմ՛ըփ։

Piraterie, բիռատըլը, էփ. հէնգը. աստպատակ, աւազակութիւն ի ծովու. 2. հարստահարութիւն. ֆարթանալըլ. 3. զօրավարութիւն։

Pire, բիռ, ած. չար եւս. վատթարագոյն. յոռագոյն. 2. չար, վատթար քան զամենայն. փոհա ֆէնա. պէռրեր. 2. էն ֆէնա. հէփսինէն պէռրեր։

Pire, ար. յոռին. վատթարն. ֆէնասը. պէռրերէ։

Piriforme, բիռիֆօռմ, ած. տանձակերպ. տանձաձեւ. ար. մոտ պէնէփ։

Pirogue, բիռօգ, էփ. մակոյկ ինչ վայրենեաց փորեալ ի բնոյ ծառոց. էէրէմճ. ալըճպոն օյունլասալ ֆայըք։

Pirole, բիռօլ, էփ. տուռնկինչ. պէր Նէվ ֆէլոան։

Pirouette, բիռուէթ, էփ. շանչանն. 2. չրջան. չրջըչրջէլն. 3. շարժուածինչ երիւարի առանց տեղաշրժելոյ. ֆըռլաթէ. 3. պէօնէլ. 3. ասիըն փոխրուածոյ էերուն պէր ետալ հարէուեին։ Qui a de l'argent a des pirouettes, որք արծաթի գտանէ նա զամենայն ինչ ունի. ֆարասը օլան պէռէռչիս չալար։

Pirouetter, բիռուէթէ, չ. խրթեալ գչանչանն չրջել. չրջըչրջիլ. ֆըռլաթէ լինի պէօնէլ։

Pirrhonien, enne, ած. Pyrrhonien. [rhonisme.

Pirrhonisme, ած. Pyr-

Pis, բիս, ար. ստինք (կովու...). (նախ.) մըմբոթ։

Pis, բիս, ած. կարի վատթար. յոյժ չար. էէր ֆէնա։ —, ած. չարագոյն. յոռագոյն. վատթար եւս. փոհա ֆէնա. պէռրեր։

—, ար. չարն. վատթարն. պէռրերէ։

Piscine, բիսին, էփ. ձկնաստանիք. 2. աւազան. տաքանիք. պալըք հավուզ. 2. հովիտ. ֆարթա. լիհին։

Pisé, բիզէ, ար. հող սեղմ եւ պինդ. պէօյէնըլ՛ըճ նաթար պըչը ֆըթրան։

Pissasphalte, բիսասֆալը, ար. կպրաձիւթ. ֆարթանըլը պիչին։

Pipe, ֆիֆ, ի. տակառ, քանգռուկ (գինւոյ, ցորենոյ). 2. ծխամորճ. պիւ-յիւ-ի ընդ-ը. 2. ֆիւ-ֆիւ-ան ընդ-ը-ս։

Pipeau, ֆիֆօ, ար. սրինգ հովուական. 2. սրինգ հաւատրատից. 3. տաս, ծուղակ տասընմատեան. 4. գարշանք. գաւ. ընդան պիւ-պիւ-յիւ-. գաւվալ. 2. գաւ-ղադպիւ-պիւ-յիւ-. 3. ետ-ոք ընդ-ս-ս. ետ-ոք. 4. հիւանդ. պղտոր։

Pipée, ֆիֆե, ի. որս ֆռընչեող արնգաւ. պիւ-պիւ-ի ընդ-մայս գաւ-ը ավլսմ։

Piper, ֆիֆե, ն. որսալ ֆռընչուն արնգաւ. 2. խաբել. պիւ-պիւ-ի ընդմայնդ գաւ-ը ավլսմ-ի. 2. ալտանիմ-ի։

Piperie, ֆիֆը-ի, ի. նենգ ի խաղս. 2. խարդախութիւն. օյ-անդա հիւանդ. 2. հիւանդ։

Piperino, ֆիֆե-ինօ, } ար.

Piperno, ֆիֆե-անօ, } փրփուր ինչ հրաշունչ լերանց. ոլոր գաղտրընդան ոֆան ոյր ոօյ մոպոկ։

Pipeur, ֆիֆե-, ար. նենգաւոր, խարեբայ ի խաղս. օյ-անդա հիւանդ։

Piquant, ante, ֆիֆան, անդ, անդ. խայծիչ. 2. կծու. քարկ. 3. սաստիկ. սուր. 4. կըսկծելի. ծիշնամանիկ. 5. հաճոյ. ախորժական. 6. կենդանի. կպչուն. ոօֆո-ճո-. պիւ-ինի. 2. փէրէ. փեռ-ին. 3. ընդ-ինի. 4. ոխիմ ոօֆո-մ (ոեօղ). 5. մոֆպո-ի. ետ. 6. պիրի. շաղ։

—, ար. փուշ. խոչ. պիւ-ին։

Pique, ֆիֆ, ի. նիզակ. ռէգ. 2. նիզակաւոր. 3. պժռուծիւն. ծիշնամանծիւն. մըդրմ-ի. 2. մըդրմ-իը. 3. խըրխըր. խասխիւ-ի։ [ֆըռօօ մըդրմ-ի։

Demi-pique, կարճ նիզակ.

Pique, ֆիֆ, ի. ռէգ. մին ի չարչից գունոց քարտիսի խաղալն. մոլ-ս։ [բանբակերայ. պիւ-ի։

Piqué, ֆիֆե, ար. ասասյն ինչ

Pique-nique, ֆիֆ-նիֆ, ար. (յ-. Des —). հանգանակաւ կոչունք, կերակուր. հերֆո-նե ի, ե օլան ֆ-ամ։

Faire un repas à —, } հան-
Dîner à *leur* **en —,** } գանակաւ կոչունս առնել, ճաշ ուտել. հերֆոնե իւե պիյո-ֆիւն իմիե-։

Piquer, ֆիֆե, ն. ծակել. խայծել. հարկանել. խոցել. խածանել. 2. օծծոյակերպ, ծաւծանցանդ կարել. 3. կծանել. հարկանել. այրել. 4. հրապուրել. հաճոյ լինել. յանկուցանել. դըրգռել. 5. գայթակղուցանել. գկծեցուցանել. 6. խմել (գերիւսան). պիւ-ի-. օֆմոֆ. ենրոլմոֆ. ըռըմոֆ. 2. խըրխա ենոօ ենրըն ֆ-ուոլի պիւ-ի-ի. նիկինապիւ-ի-. 3. կիճիկիրմ-ի-. ենոֆմոֆ. 4. փենապիյ ի-ի-ի. փընռըրմոֆ. ընեֆրենի-ի-. 5. փըռըրմոֆ. ընճիկիմ-ի-. 6. մահմա-ի-լմոֆ։

— l'assiette, առնել հայկաւակուծիւն. պալիռոո-ֆ-լո-ֆ իմիե-։

— de la viande, հաւծանել ճարպիւ խոզինեաւ. իմիե պռնռո-ի իո-ի-ը ֆ-ամոֆ։

Se —, յ. ընդ միտ առնել. դժկամակ լինել. 2. պատծել. ցոյցս առնել. 3. որդնաւիդ, ցեցակեր լինել (փայտի, կերպասու). փոռել, ապականել (քարտիսի, գինւոյ). ալընմոֆ. կի-ընմ-ի-. 2. ենոյե-նմ-ի-. ինոալմոֆ. 3. ֆռո-րալռնմոֆ. կի-վիլինմ-ի-. ի-ի-ի-. պռալո-լմոֆ. ենռ-իիլինմ-ի-։

Se — au jeu, յամառել ի խաղալ (յետ քաղցամ արծամբ կորուսանելոյ). ֆոյոյ իմիե-ի-ցիե ռնոօմոֆ։

Piquet, ֆիֆե, ար. սեպ. երիմ. ցից. սիւնակ. 2. խումբ զօրաց կացմ եւ պատրաստ ի խաղալ. 3. խաղ ինչ

նել. 4. խլել, հատանել մա-տամբք կամ եղնգամբ զծայ-րըս բողբոջաց. 5. խթել սակաւիկ մի զերբեւարն. 6. հարկանել զնուագարան ինչ. 7. պնդել ունելիօք. ևխ-փէ+ևէ+. 2. փընտռտել. ոչ-ինչ վնէրմէ+. 3. ուշըմտէ. ին-ճիմէ+. 4. փորմաղևը եռելօք ըսբնաղևը ֆինէլևէրին ուճա-նա- փօփորմէ. 5. մահմաղ-ևը ոչ ոգ փօփոռնմէ. 6. ևուևը ևմէ. 7. փըտուած ըև-ռնռմէ, ոբֆմէ։

Pincettes, ֆինէ+, էփ. յ+. ունելիք. 2. խզելի. մա-շ. 2. ցըմղըղ։

Pinchina, ֆինչինա, ած. խա-շար ինչ ատուի. փոպո ևռհա։

Pinçon, ֆինօն, ած. նշան, ապի ի պնդելոյ ծայրիւք մա-տանց. 2. շուրթն լուանի ամբակաց. ևխմէ+ նէշանը. 2. նաևըն էն-ւռևէ+ճէ փէնռրը։

Pinçure, ֆինէռ-, էփ. խորշ. կարկատուիմ. պռռրա-ևը։

Pindarique, ֆինդարիան, ած. պինդարեան (երգ). պին-պռրէ (չէր)։

Pindariser, ֆինդռռիզէ, ն. խօսել պատճուճապատ բանիւք. չօփ ֆօչինէրէ+ ևռ-փըռռը ֆինէ+։

Pindariseur, ֆինդռռիզ-չօռ, ած. պատճուճապան. փէ+ ֆօչինէրէ+ ևռփըռռը ֆռֆն։

Pinde, ֆինդ, ած. պինդոս լեառն Մակեդոնիոյ. ևռռռ-նըն պինռռ ռռևը։

Pinéale, ֆինէռև, ած. Glande —, կանաձեւ գեղձ (յա-ղիզն). (պէյինռֆ) ևռ֊ ֆըռռը-ևր պէչինֆնռֆ ևֆ փռրչռռը։

Pineau, ֆինօ, ած. ապգ ինչ տնաւ խաղողոյ. պէր ճին- ոչռհ ֆռչէռ՛։

Pingouin, ֆինգուէն, **Pinguin**, ֆինգուին, } ած. ճա-նձր. սապ ինչ պա-ռատեւ կար-ճառճեւ. պէր ոյ ֆռչևը՝ֆռչ։

Pinnée, ֆիննէ, ած. էֆ. ճեւաւոր, փետրաւոր (ան-բեւ.). փռնռռևը (ֆռֆրռֆ)։

Pinne-marine, ֆիննմառին, էֆ. պին. պինայ. խեցգե-ամրճմ ինչ մեծ երկպատուան. փիննէզ։

Pinnule, ֆիննէև, էֆ. ճեխ-ճեղն ի ծայրս շարժուն կա-նոնի երկրաչափուճեւան. մա-տրէ՛նի ճայէրէնին ուճռնա-պռտի փեևէ+ևի ևէնէ+ճ։

Pinque, ֆինկէ, էֆ. նաւ ինչ. 2. սրինգ ինչ (ձկնորս-ապ). պէր նէվ կէփ. 2. պէր նէվ (պռևըփցը) փէ-փէ-յէռ։

Pinson, ֆինսօն, ած. ապ-րիկիկ. փոքրիկ ինչ ճռչուն. ֆռռռա։

Pintade, ֆինթռտ, էֆ. խայ-տաճհաւ. նռւիդական հաւ. պէր նէվ պէռնէ+ևի ևռռռֆ։

Pinte, ֆինթ, էֆ. փոքրիկ չափ ինչ ըմպելիոց. պէր պռռֆռև (չռրռտ) ևօևնէռռֆ։

Pinter, ֆինթէ, ն. յարբ-չռուճեան հատանել. պէ-փէրևի+ ևևմէ+։ [ֆռպմ։

Pioche, ֆիօշ, էֆ. բրիչ.

Piocher, ֆիօշէ, ն. բրել բահիւ. պեղել. ֆռպմէ։

—, ն. աշխատել փռւճով եւ հանապազորդուճեամբ. պայրեմ նէմ վէ պէր փէ-պէնէ+ ևռևըմէ։

Pioler, ռ. Piauler.

Pion, ֆիօն, ած. հետեւակ. մանրապայնն ի քարտանց ճա-տրակի. ռռմբռանճռռ փէյռռֆ։

Pionner, ֆիօնէ, ն. ան-նաւել զհետեւակս ի ճառրա-կի. ռռմբռանճռռ փէյռռֆ ռլմէ։

Pionnier, ֆիօնիէ, ած. ա-ահվիրայ զինուռռ. ևօև ռևըճը նէֆէռ. ֆռպմաճը։

Piot, ֆիօ, ած. գինի (քա-ռատկաց). չէրռռ։

Pipage, ֆիփաժ, **Pipaige**, ֆիփէժ, } ած. յատ-ռատց գինուց. չէրռռ ֆըևըռ վէրիէռֆ։

յինալիք։ Ֆոֆոտոպանալըք. Ֆ. Լիման բերայինալիյի։

Pilote, բիլօթ, ած. նաւուղիղ. նաւապետ. բերային. Ֆոֆոտան։

Piloter, բիլօթէ, ն. ձողս ցցել. 2. նաւապետել. Ֆողըք փիւհէ. 3. բերայինալիւ, Ֆոֆոտոպանալըք ելինէ։

Pilotin, բիլօթէն, ած. աշակերտ նաւուղղուծեան. բերայինալիւ ինալիոլ։

Pilotis, բիլօթի, ած. գերան, ցից վարսեալ. փիւհելիլ իւր Ֆողըք։

Pilule, բիլի՛լ, իգ. գերղահաւոր. հաբոյ։

Pimbèche, բինջէշ, իգ. կին ծանծաղամիտ եւ զարդասիրական. ալմոլոլ վի փիղինոպոլ Ֆոլը։

Piment, բիման, ած. դառրատպղպեղ. պոճ պիպեր։

Pimpant, ante, բինբան, անդ, ած. զարդարեալ եւ սանճուճեալ. փիղինէ. ինոֆըլինըմըլ։

Pimpesouée, բինբիջլուէ, իգ. կին քնքուշ եւ զարդարկան. նոպէ վի փիղինէն ալվինէն գէրըք։

Pimprelocher, բինբրօլըշէ, ն. յարդարել գինըս ծապրալից պաճուճանօք. փէհ ելոշինէրէհ ալալըրնը փիղինէհ։

Pimprenelle, բինբրընէլ, իգ. բանջար ինչ համեմատ. ճըախէ։

Pin, բին, ած. շամ. սարդ. լամ ալաճը։

Pinacle, բինափըլ, ած. աշտարակ (տաճարին երուսաղէմի). գո՛ինէ չէրինֆէ եհհուփլէր հեյհէլինին ինէֆէ։

Mettre qn. sur le —, երկնադերձապղծել զրուսանել. կարի յոյժ գովել զոք. պիրինին հապահին փլարը ճիպհ ելինէհ։

Pinasse, բինաս, իգ. նաւակ ինչ բեռնակիր. չէփէչէվլա։

Pinastre, բինաստրը, ած. շամ վայրի. էլպանի լամալաճը։

Pinçard, բինջար, ած. (ձի) որ յինուս ի դնալն յեզերս առաջակողմեան երկամիզ սմբակի. նալ պօրինաս ելոշ ինըճաք սաճառնս պասան (ասի)։

Pince, բինջ, իգ. ծայր սմբակի կամ կճղակի. 2. առաջակողմն երկամիզ սմբակի. 3. սունելիք. 4. չծակ երկամիզ. 5. խորշք. կրկնուսած (հանդերձի). 6. կասելն. (ասիքն) ինըճապըքնըն սաճա. 2. նալ պօրնա. 3. մալա. չինֆլ. եըսասճ. 4. փիղիր սըրըք. 5. պօրրա. փիրիմ. 6. չինփէ։

Pinces, իգ. յ. առամունք առաջոյ կողմանե անասնոց ասմանց. 2. սունելիք խերցկեսոյ. պապը հայվանըրըն ելոն փիշխէրի. 2. ֆասրիս մաֆՓասը։

Pincé, ée, բինջէ, ած. բռնապըօսիկ. անբնական. պաճուճեալ. զօրաւոր. խոփմա։

Pinceau, բինջօ, ած. գրիչ նկարչաց. վրձին. 2. ած. կարգ բանից. առացուած. նոփֆալ Ֆալէհ, Ֆրրլաս. 3. խոխլահ։

Pincée, բինջէ, իգ. պտիղն երկուց կամ երից մատանց. պիր չինփէ։

Pincelier, բինջըլիէ, ած. անօթ նկարչաց ուր զգրիչն լուանան. նոֆֆալըրը Ֆրրլը ինէհլիչէյէճէ Ֆասլը։

Pince-maille, բինջմայլ, ած. (յ. Des —). մանրադծի. կղիր. փէհնէփէս. խոսիս։

Pincer, բինջէ, ն. ճմլել, պնդել մատամբ. *կամրհճել. 2. սոգատանել. խծրտել. կշտամբել. 3. կսկծեցուցանել. մտմտոքեցուցա-

ար. Մեայ յիւս անդըկի յալա-
նալոյ. ֆիվա փողըլաբըֆան
ածնա ֆալան ի՛-ի՛:

Pignocher, ֆիյնօշէ, ե. պճաշալակ առնուլ. ճաշակել
սակաւ մի առանց քաղցու
եւ յօժարութեան. փորձնա
պաֆման. իշխումըդ նեղէ
նեղէ. չեօֆչենէ:

Pignon, ֆիյնօյ, ար. քիւ
տան. վերջանակողմն տան
ընդ քուաս. 2. անրմն, դե-
ղահունդ չոքի. 3. անուսակ
առաջնատար. փիվար առչը-
ղը. 2. յար ֆըտրըղը չեփիր-
ֆեյի. ֆըտրի. 3. փիշըլի ըն-
փերչէֆ:

Avoir — sur rue, ունել
իւր տուն առանձին. փեռֆի
ևվի զմաֆ:

Ignoratif, ive, ֆիյնօռա-
տֆ, իվ, ած. գրաւաս (դաշն).
ըմհինըլի (չարչի):

Pilastre, ֆիլաստրը, ար.
մոյտ. խաբխախ չորեքկուսի.
փեռնիեֆ. փեօրի փեռչէրէ
ասա:

Pilau, ֆիլը, ար. ցամաք
ֆեան յորգոյ. փիլավ:

Pile, ֆիլ, իֆ. չիղջ. կոյա.
2. մոյտ, պատուանդան կա-
մարի կամրջաց. 3. ածդի-
տուան. 4. երկրորդ կողմն
դահճեկանի. երեքն. 2. փօ-
ֆրէ- փրէչէյ, փեռնիեյ. 3.
հովան էլի. 4. ախֆֆենէն ֆ-
ֆինճի ընտրաֆը:

Piler, ֆիլէ, ե. լիասուլ.
ձեռնել յանկանի. եզնէ. հո-
վանըս փեօյնէֆ:

—, ե. ասուել որկորատու-
ֆեամբ. չիլօզըչըլըելը ֆե-
նէֆ:

Pileur, ֆիլէօռ, ար. լե-
ակէչ. 2. որկորատաս. հով-
անս փեօյէն. եզէն. 2. չօֆ
ֆեյնճի:

Pilier, ֆիլիէ, ար. մոյտ.
մարդակ. ակուն. 2. ակուն ատ-
պատանի առ բաժանելոյ
դերեսարս ի միմեանց. 3.
տրուելք. ն. կախաղան. փայտ.
փեռնիեֆ. փիրեֆ. 2. ախօրփա
ակըլտրը ալիրի ալիրնափեն այը-
րան փիրեֆ. 3. պուրըր. պա-
ճաֆ. ն. փար ալըճը:

Pillage, ֆիյլեաֆ, ար. ա-
ասար. առ եւ ապուր. խոպմա:

Pillard, arde, ֆիյլեռա,
ռար, աֆ. հէն. աասրատաս.
խոպմաճը:

Piller, ֆիյլէ, ե. ասար
հարկանել. կողոպտել. յա-
փրշտակել. գողանալ. 2.
յարձակել (շան) ի վերայ.
խոպմա եղնէֆ. ասյմաֆ. ալմաֆ.
չալմաֆ. 2. (ֆեօֆեֆ) ալրնափ-
նէն ֆ-ալեալրնեֆ ակըլմաֆ:

Pillerie, ֆիյլէըռֆ, իֆ. ա-
ասրատաֆիւն. գողատաֆիւն.
յափշտակատաֆիւն. խոպմալա-
մա. չալմա. գռեֆմա:

Pilleur, ֆիյլեօռ, ար. ա-
ասրատաս. յափշտակիչ. գող.
խոպմաճը. գռեֆըճը. չալըճը:

Pilon, ֆիլօյ, ար. ատնգի-
տուան. 2. ատուն. ֆտակ. հո-
վան էլի. 3. ֆնօգմաֆ:

Pilori, ֆիլօռի, ար. ատղի,
գարծի յատակ նշատակի գնե-
լոյ գոք առ ի պատիժ. բե-
պի եռեճեֆ ենը:

Pilorier, ֆիլօռիէ, ե. յա-
ատակ նշատակի գնել զյան-
ցատարն. նշատակել. խայտառ-
ատակել. ատ-ալատյատ ճեմտաֆ
եօնէ-նոռ բեպի եֆնեֆ. պեռ-
նոմ. բեռավոյ եֆնեֆ:

Piloris, ֆիլօռի, ար. Ին-
տիղեան մատկն. մշկահոտ
մատկն. ռոռ ֆարեաֆ:

Piloselle, ֆիլօզէլ, իֆ. դե-
ղին մկնատականջ. ատկ. ատրը
ֆերճանիեռա:

Pilotage, ֆիլօթաֆ, ար.
վարտէլն ցիցս. 2. ցիցք վար-
տեալք. կազմած ի ցցոց. 3.
նաւատղատաֆիւն. 4. նաւա-
պետատաֆիւն ի նաւատհան-
գիստս. ֆռզըճ ֆռֆմա. ֆռ-
զըճլռմա. 2. ֆռֆըլմըլ ֆռ-
զըճլռ. ֆռզըճ էլի. 3. բեյ-

Pierrée, քիէռ-ե, էֆ. ա-ռաւ. խոզակաւ կաւրց. ինչ-պան ասա օլաւղաս։

Pierreries, քիէռ-ըռ-է, էֆ. յ. ականք պատուական-ք. ճկվահիր։

Pierrette, քիէռ-էթ, էֆ. փոքրիկ քար. խիճ. ինչ-ըղաղ։

Pierreux, euse, քիէռ-էօ, է-օղ, ած. վիմաւտ. քարուտ. 2. քարեղէն. ինչւսը. 2. ինչպան։

Pierreux, քիէռ-էօ, ած. քարահար. հասանիլը։

Pierrier, քիէռ-իէ, ած. փոքրիկ ինչ դնդըննկէց նա-ւաւ. չափօլօղ ինօփաս։

Pierrot, քիէռ-օ, ած. ճըն-ճղաւկ. 2. չինական հրա-ապիտ (ի ճաատրա խաղա-յաւտց). ախրչէ փաաչաս. 2. փէօյչէ-ճաափաչչէփ։

Pierrures, քիէռ-էաս, էֆ. յ. փոքրիկ քարինք զարմա-տավք եղջերաց եղջերուի. ֆէյէփ պատյնաւչաըընըն փէօ-փէ-նափէփ ինաշընղաղչէր։

Piété, քիէթէ, էֆ. քարե-պաշտաւճիւն. երկիւղած-ճիւն. 2. գաւճ. ժեծարանք. արդահատաւճիւն. գորով-ք. 3. հաւատալ ան ի կնիքս ի նշան գճաւճեան. փինգոր-չըք. փչանկի. 2. (քվչաս) ճահճոտ փչանկիի. խղչկի. չէֆ-ֆան. 3. բախտ։

Piéter, քիէթէ, ն. դնել զան (ի խաղաւ) ի տեղին նշանակեալ. (օյսանգա) ապա-ղըն ընչանա ֆօմֆ։

—, ն. գրգռել, յորդորել ի գիմակալաւճիւն. ֆաւչը պատրաստ ֆիլի վիրճէ։

Piétinement, քիէթինըմ, ած. տաէպ երերաւմ տախտ. ապռիլաւբնը ոբֆ ոբֆ տալլատա։

Piétiner, քիէթինէ. տաէպ զատ տատանել. ոբֆ ոբֆ ապռիլաբնը տալլատֆ։

—, ն. խոխան առնել. ապաղ ըլա պատֆ, չըընատֆ։

Piétiste, քիէթիսթ, ած. եւ էֆ. տարատպայմեան պաշ-տօնատէր. առանգաւտր ինչ. ֆէֆ աչչը չահիք։

Piéton, քիէթօն, ած. հե-տեւակ. 2. հետեւակ զի-նուաւր. խաչ էրւրօյկն. 3. խաչ նէֆէր։

Piètre, քիէթր-ը, ած. յա-ռի. վատճաւր. հէք. ազատ-սիրի. ֆիճաւ. պիր չէյ պէյ-հաղ. պէֆիլ։

Piètrement, քիէթր-ըմէ, ած. ճիշտաւտաւճիւամբ. աղ-քատաւճիւամբ. պֆիլտան-ք. ֆափրտանք։

Piètrerie, քիէթր-է, էֆ. դպրեն, անարդ իրաք. ֆիւրա-ճաւք չէյ։

Piette, քիէթ, էֆ. թչու-չաւն ինչ չատյին. պէր ֆվ-ֆաաչ։

Pieu, քիէօ, ած. ցից. ձող-փաղաք։

Pieusement, քիէօզ-ըմէ ած. բարեպաշտաւճիւամբ. աս-տուածպաշտաւճիւամբ. երկիւղածաւճիւամբ. պէյտանքի չէք. ճուիճպաճիւամբ։

Pieux, euse, քիէօ, է-օղ, ած. պաշտօնատէր. բարե-պաշտ. երկիւղած. 2. գճած. գճաւճեան. սիրոյ. գորով-վայիր. չահիք. պինգոր. պէ-յանկիւէաղ. 2. ճահճոտ-պէն խախօտ ճըրհամըճկէն օ-լան. ճեպրաղ։

Piffre, resse, քիֆ-ը, ած. ած. եւ էֆ. յայր. անձնեայ. 2. արիսրեայ. փէտ չիչման. ֆէօֆէչէ. 3. չօտ խեյկն։

Pigeon, քիժօն, ած. ագաւ-նի. 2. միաւնիտ. գիւրահա-ւան. ֆէօվէրճին. 2. ինչ։

Pigeonneau, քիժօնօ, ած. ագաւնեակ. 2. պատանի գիւրահասակ. ֆէօվէրճին խավ-րատաս. 2. ինչ ախչն ֆանչը։

Pigeonnier, քիժօնիէ, ած. ագաւնեատուն. ֆէօվէրճինչիէ։

Pigne, քիին-ը, էֆ. ատծաճի

ներչ. 5. Ֆիգուռն սափը. սպասի պեսքինի. 6. Ֆիգուռն. ֆեօֆ։
— à —, ատեն ատեն. առ առ-կաս առկաս. խումչ խումչ. սպար սպար։
— poudreux, ճանապարհ ճանկ. ճաչըն այուֆ։
À —, հետը. ետյա ետյան։
Avoir les pieds chauds, ի հանգստության լինել. հա-գստատ օլմըֆ։
Gagner ai —, արտանալ. ան-վիչմեֆ։
Haut-le-pied, ճամփա-ռակատ. կիրեր կիշէր. կեօ-դէր կիշէ։
Être sur un bon —, ի դիս-րի ու ի հանգստության լինել. բահաթ գլմըֆ։
Lâcher —, զատս ամբատ-ձուալ խախչէլ. 2. զիջանել. ճուդնալ. գոչմըֆ. գոպան գոլգըմըֆ. 2. ընդեֆ. կիշէնդեֆ։
Mettre — à terre, իջանել. իշնել ի դատնաք. ընդեֆ. գ.բայա չըգմըֆ։
Sur le — de..., ըստ հա-մեմատի. ըստ օրինակի նման-ուճիանա. կեօչ. կիպի. ըստըդը։
De plain-pied, ի միուամ հարճուճիան. հարճ հա-ւատար. 2. առանց բնչ դը-ժուարուճիան. պէր պէ-չէ-գէ. քնդեպեն չըգմըպան. 2. չերնիչէ-գէչ. գօլայ։
De — ferme, պնդագոյնս. հաստատուճիամբ. գովէնցէ. գըմըչանմայարմֆ։
D'arrache-pied, անընդ-հատ. անդադար. ամա վեր-հիչէրէ. պէր պէ-գէյէ։
Pied-d'alouette, ֆիէ-գ'-ա-լա-էգ, ար. (յոգ. Des—s—). առանկ բնչ. ակրայ չէչէյի։
Pied-droit, ֆիէ-գռա-ա-ա, ար. կողմանակաև մոյճ, խարխախ կամարի. գէվէր այուչը։
Piédestal, ֆիէգէ-գա-լ, ար. պատուանդան. խարխախ. պա-ամոֆ. այուֆ։
Pied-fort, ֆիէ-ֆօռ, ար. (յոգ. Des—s—s). գահկնան վրան օրինակի. ճօչնէգ ան-էճոֆ։
Piédouche, ֆիէճուչ, ար. մոյճ, պատուանդան (ար-ձանի). (նիմանէմ) այուչը։
Pied-plat, ֆիէ-ֆլա, ար. (յոգ. Des—s—s). անարդ ոք. ալչոֆ, պայուչը ապամ։
Piége, ֆիէճ, ար. որս. պատ-պայի. ճաակարդ. 2. դա-րանք. խարանք. գուալոֆ. 2. գօլաղ. հիլէ։
Pie-mère, ֆիէ-մէռ, էգ. նուրբ միգն խելայդ. իմմ իալ համ։
Pierraille, ֆիէռայլ, էգ. կոպիճք. մանր մանր քա-րինք. ասֆոֆ նուչլար։
Pierre, ֆիէռ, էգ. քար. վէմ. 2. քար, խիճ երիկա-մանց. 3. քար. քարացեալ մասն (ատամի). 4. ակն պատուական. 5. արգանդ. նուչ. 2. նուչ. հատաճ. 3. (արհա-գ իչինգ հատ օլան) նուչ գնա-չի ֆիւֆինի. 4. ճէվհէր. 5. երհա-
— à fusil, կայծքար. չոֆ-ատ նուչը։
—d'achoppement, քար գայ-ճանկզուճիան. ֆէնա իպրէճ։
— d'aigle, արծուեքար. հա-ճէ'րէ վէլոֆէճ։ [նատըչ։
— d'aimant, մագնէտ. ճըճ-
— de coq, աքաղաղաքար. իօրօտ նուչը։
— de touche, քար փորձու-ճիան. հէհէյէ նուչը։
— d'évier, առու աղտոտի չուրց խոհանոցի. աչէոնէգ էրէչէ ատ իօլա։
— de meule, վէմ երկանա-քար. գէյէրճեն նուչը։
— infernale, կիզաքար. գժա-խտքար. ճէհէննէմ նուչը։
— ponce, չէչաքար. գօմչ նուչը։ [իչէճէյէ նուչ։
— à broyer, լեռան. գօյա
Faire d'une — deux coups, մեռ միչնորդով երկուս իրա կատարել. պէր նուչ ըլա էյէ գուալ ատրմֆ։

աւարտուս, առպատուկաւոր (պարկնի). 2. քանապատ. ձոֆոփոխողմաճքաք. 2. ընկերնի խըրաքը։

Picot, բիփօ, ար. սատիպատի. 2. ծագք. փեռիլին գոալը ֆեօֆը. 2. ընռնիկլա առլաքը։

Picotement, բիփօդըմա, ար. մատմաջաւմն. խայթուսմն. կըսկիծ. կծելն. ազռուլմա. ըզըլմա. կիճիլնե։

Picoter, բիփօդե, ն. կծատնել. խայթել. 2. կտցել. 3. խոթել (գերիւսարն). 4. կըսկծեցուցանել քանիւք. պայքացուցանել. կիճիլնիդմե. ազգմոք. 2. խոխլամոք. 3. (ոչը) մահմուզլամոք. մահմուզ առլա ոչը ոզ պօֆռանմոք. 4. ոչիւնինե ազօզ ելե ընճիլնեք. փըշըրմոք։

Picoté de petite vérole, ապաճաւոր ի ծաղիկ ախտէ. ելիլեք պօղռոփլա։

Picoterie, բիփօդըե, էփ. գկծեցուցիչ քանք. քանք կսկծելիք. 2. վիճաւմն, մատքաուսմն վասն դոյզն իրաց. եիռըք պելինի ազօզ. 2. պօղ շէյ էլին գռճապելե եռնե։

Picotin, բիփօդեն, ար. չափ ինչ վարսակոյ զոր ասեն ձիոց. ոռա վերինէն պիր եօղշէ եռլաֆ։

Pic-vert, տ. **Pivert.**

Pie, բի, էփ. անճեղ. ֆռշուն ինչ. ասքըղան։

Cheval —, ձի ճարտուկ ճանճկիէն. գըր, պօղ, ապրաղ ոռ։

Pie-grièche, տ. ի Grièche.

Pie, բի, ած. քարեպաշտական. խոյրոռի. ազվողը։

Pièce, բիես, էփ. մասն. բաժին. կտոր. պատառ. կապեր. 2. սեռնեակ. քնակարան. բաժին տան. 3. հատած. հատակոտոր. պրտած. 4. պատանական խաղ, երգ. 5. գնդըռնկէց. ասօֆ ապատրազմական. 6. խաղ. ճապր. 7. քանջապան. 8. դոլճ. ձեռագկեր. 9. իւրաքանչիւր. մէն մի. 10. անձն. ոք. 11. մուրհակ. յիշատակարան. 12. պրամ. պահեկան. 13. աւազ արձան ի ճատրակ խաղալ. հիսաք. փորլա. պերչ փորլաը. 2. օրա. գօձոփ. պաէրք եվ պերօլնայիս. 3. ընեվէյնի. ընռանի. ինչ. 4. ընռաէրօ օյռաա. 5. ըօփ. 6. պչհգ. 7. հեօյռալնօփ. 8. էլ. եվ էլի. 9. հեռոէրի. 10. փէլի. չռիս. 11. ոհնգ. հեօճճկըն. 12. ոփչի. ոփփի. 13. ասընքռանճիս փեռապվերքրինն ինաընրնի օլան ընալ։

— **d'eau**, աւազան պատանոցդ. հավզ. հավաչ։

Jouer une —, Faire une —, խաղ առնել. պերքռվնե պիր օյռան կընմոք. չոփայլե պեփեք հեընիքմոք։

Mettre en —, խորտակել ապատ. պատառ կատարել. ատառել. 2. չարախօսել. երմոք. փոքալամոք. ինքնիմոք. 3. ոք չեփմեփ. պիսմ եընմոք։

Donner la — à qn., կաշառատրկ առնել. րեչվեկն վերմեփ։

Armé de toutes pièces, զինեալ յոտից մինչ գլուխ. կուռ վառեալ. պոլատն ոյոզոփոք փէր ոիլահ։

Emporter la —, ծաղր առնել կամ չարախօսել անխնայ. ինաֆըզճա մաոխոքա խոխօ պէմմ եընմեփ։

Il a dormi cette nuit tout d'une —, զգիշերն ողջոյն ի քուն եղեւ անընդհատ. հեճճ ոռպահոքոք պէր փռպէնոյ ոյռոքոռ։

Pied, բիէ, ար. ոտն. ճաճ. պճեղն. աքեայ. 2. ոտն. չափ սահմանի. 3. ոտն. ոտնաչափ. 4. լեռնատն. ատրատ. 5. յօդուն. ոճ. քուն. 6. տունկ. ոյոք. փոքր. 2. փոխոք վերջն. 3. ոյոք. փոքմ. 4. պոզ ե-

սեպհական հանգամանք. Ի՛ըի վերջ. 2. սխա. սխալ. Էհրեր. 3. վերաբ. իօր վերաբերեալ. 4. վերաբերեալ. տեսաբանական:

Physionomiste, ֆիզիօնօմիստ, ար. դիմագէտ. դիմախորհ. Ե՛ըի վերջ:

Physique, ֆիզիք, ած. բնադիտութիւն. բնախօսութիւն. փիլիսոփայական փիղիսոփայութիւն. Ի՛ըի վերջ:

Physiquement, ֆիզիքէմէնթ, մ. ի բնէ. յատուկապահաց. արդեամբք. Իոգեն. հատկ ի՛ր իոգիներ:

—, ած. բնագիտական. յատուկապահաց. փիլիսոփայական. 2. բնական. նիւթական. Ի՛ըի վերջ. 2. իոգիներ:

—, ար. կազմած, արարած մարմնոյ մարդոյ. Իրեր իրերունէ. պահանջներ:

Phytolithe, ֆիթօլիթ, ար. մոխրաքար. ֆիթոն իոգը:

Phytologie, ֆիթօլոժի, իգ. մոխրախօսութիւն. ճառք մոխրոց. Ի՛ըի վերջ:

Piaculaire, բիաքիւլէր, ած. (գոհ) քաւութեան. վերջին պարիւ:

Piaffe, բիաֆ, իգ. զեխութիւն. մեծամասպ փառասիրութիւն. հոխորտութիւն. նախան. սուտ նախան:

Piaffer, բիաֆէ, ն. պերճանալ. փերեզեմել. 2. պարծ գնալ երիւարի. նաֆրա առնող. սուտ նախան կերօրկիչ. 2. ան օյնասիք նախօտ նաֆրա իւր իւրմէ:

Piaffeur, բիաֆէօր, ած. պերճամտաց. սիրաքայլ (երիւար). օյնած, նաֆրալը (ձի):

Piailler, բիայիէ, ն. ճչել. գոռալ. ղաղըրմաճ. պոռըրմաճ:

Piaillerie, բիայիէրի, իգ. ճիչ. գոչիւն. աղաղակ. ղաղըրմա. պոռըրմա:

Piailleur, euse, բիայիէօր, էօզ, ած. աղաղակող. ճչող. պոռըրճը. ղեռռնող:

Pian, բիան, ար. աստղկեան սուտ յԱմերիկէ. Ամէրիքիօպա ֆրեռնի իւլէրին:

Pianiste, բիանիսթ, ար. զնաշար. ղեռռալը կալան:

Piano, բիանօ, մ. մեղմ. դաշն. նուռլ.

—, } ար. վեռ
Piano-forte, } բաւմալար. բիանօ-ֆօռթէ, } ղեռռալը:

Piaste, բիաստր, ար. բնիկ պոյծնիացի. Իէրլի Լհհ:

Piastre, բիաստր, իգ. դահեկան ինչ Տաճկաց. 2. դահեկան ինչ Սպանիացւոց. ղըռուշ. 3. բիաս:

Piauler, բիօլէ, ն. ճղել. ճռռուղել. Հաւուց. 2. հեծծել, ճիչել ի լալն. Էիվէլ Էիվէլ նօինէ. 2. ապլաղրած ինչիներ:

Pic, բիք, ար. քարուքար. քար. քարհատ. 3. սար. լեառն սրածայր. Էլերնէ. վրէիէզ. 2. ղոյնի Էր-Էրի վէրէ ինչիներ ղոչ:

A —, ուղղորդ. կշիռ վերատա ի վայր. պօտ պօզբօռ նօգարան ապղալ. ամօրթեն:

Pic, բիք, ար. փայտիկոր. պահ ֆոֆան ֆռալըռ:

Pica, բիքա, ար. խանգարեալ, ապականեալ քաղց (յոմն կանանց). ճռ՛ոի փռեղբր:

Picholine, բիչօլին, իգ. մանր ձիմապատուղ. ասֆոֆ ղեղրիին:

Picorée, բիկօռե, իգ. ապատուկ. աւար. 2. գողութիւն (պատգոց). ղերիի. եռղռ. 2. (ինչի) ղալմա.

Aller à la —, ծաղկաքաղ երթալ (մեղուաց). (տրեըր) ղիւնէ նմինէ ղբճնաֆ:

Picorer, բիկօռե, ն. աւարել, կողոպտել (զուտեաց). 2. ծաղկաքաղ երթալ (մեղուաց). (նաֆնաֆ) եռղռ նմինէ. 3. (տրեըր) ղիւնէ ղբճնաֆ:

Picoreur, բիկօռէօռ, ար.

Pholade, ֆօլադ, ից. տա-
րամատ խեցեմորթ. ժայռնիվ
ծակող:

Phonique, ֆօնիք, ից. ձա-
ռումն ձայնից. ի՛նչի պատ-
—, ած. ձայնի. ձայնաւոր.
պատճառող. պատկան ձայնի:

Phoque, ֆօք, ար. փոկ.
ծովակով. գինով գառնաքոյր:

Phosphate, ֆօսֆատ, ար.
լուսաւկիր կամ փոսփորա-
թթուս աղ. պէս նիվ ֆօսֆորա-
փրկուած ընաւքս:

Phosphore, ֆօսֆօր, ար.
փոսփոր. լուսաւոր նիւթ.
լուսակիր. ֆօսֆոր. մոմով
պատրաստուած լուցկի:

Phosphorescence, ֆօսֆո-
րեսէնս, ից. լուսաթորու-
թիւն. լուսածնութիւն. ը-
նդլուսոմ:

Phosphorescent, ente,
ֆօսֆօրեսէնտ, անտ, ած. լու-
սածին. փոխանցիչ ընդլուս-
ոյական:

Phosphoreux, ֆօսֆօրէօ,
ած. ար. հանեալ ի լուսա-
բերէ այրեցելոյ. նման ֆօս-
ֆորոն ընդհատուածի:

Phosphorique, ֆօսֆօրիք,
ած. փոսփորական. լուսա-
կրական. ֆօսֆորի:

Phrase, ֆրազ, ից. խօսք.
ասացուած. 2. առանձինն
պայման լեզուի. ոճ, կարգ
բանից. պօղ. 2. երկնիզակ.
երկտակ:

Phraséologie, ֆրազէօլօ-
ժի, ից. շարք բանից. ոճա-
բանութիւն. ոճագիտութիւն:

Phraser, ֆրազէ, ը. յօրի-
նել տալ ինչ երաժշտական.
հատուածներ ի՛նչիւրաքանչիւր ձայնից:

Phrasier, ֆրազիէ, ար.
զարդախօս. պաճուճաբան.
երկնիզակ փոքրայնեղ:

Phrénésie, ֆ. Frénésie.

Phrénétique, ֆ. Frénétique.

Phrénique, ֆրենիք, ած.
(մկ) առագաստի արմին.
ջղոյ հիւծացնող ուժոյ:

Phthisie, ֆթիզի, ից. հայ
եւ մաշ. մաշարարական ախ-
տիւք:

Phthisique, ֆթիզիք, ած.
ախտաշահ. ծխրական ախ-
տիւ. վհատիչ:

Phylactère, ֆիլաքթէր, ար.
գրաւականի հրեից. 2. յու-
սուցիչ. բժշկիչ. իպրանի-
կեր նոսրիկոն. 2. հմայիչ:

Phylarque, ֆիլարք, ար.
ցեղապետ (յՍմէնս). ընտ-
ֆիլ պետ:

Phylithe, ֆիլիթի, ից. տե-
րեւաքար. տերեւ. քարա-
ցեալ. ինչ տերեւիւղ նմանեալ:

Physétère, ֆիզէթէր, ար.
ազգ ինչ կէտ ձկան. պէս
ֆիւնտ ֆիլիտօս:

Physicien, ֆիզիսիէն, ար.
բնագէտ. փիւսիկեան, յատ-
ուկապէս փիզիստիոս. ի՛նչ
ի՛նչ հիւծիչ:

Physiognomonie, ֆիզիօղնո-
մոնի, ից. դիմագիտութիւն. դի-
մախտրութիւն. ախտաբնութիւն:

Physiognomonique, ֆի-
զիօղնոմոնիք, ած. դիմագիտա-
կան. ախտաբնական:

Physiographie, ֆիզիօգրա-
ֆի, ից. բնագրութիւն.
ինչ ի՛նչ ինչ նկարագիր:

Physiographique, ֆիզիօ-
գրաֆիք, ած. բնագրական.
ինչ ի՛նչ ինչ նկարագրի պատկեր:

Physiologie, ֆիզիօլօժի, ից.
բարեգիտութիւն. գիտու-
թիւն կազմութեան գործա-
րանաւոր մարմնոց. ի՛նչ պե-
նչիւրի:

Physiologique, ֆիզիօլօժիք,
ած. բարեգիտական. ի՛նչ պե-
նչիւրի հանուած:

Physiologiste, ֆիզիօլօժիստ,
ար. բարեգէտ. ի՛նչի ի՛նչ
պետ նչիւրի:

Physionomie, ֆիզիօնոմի, ից.
դիմագիտութիւն. 2. դէմք
երեսաց. կերպարանք. 3.
հաճոյ եւ կենդանի տեսիլ
երեսաց. 4. նկարագիր.

ի պատիւ Ապոլլոնի. ոչխար նուիրել։

Philharmonique, ֆիլհարմոնիք, ած. երաժշտասէր. համակիր ալիւրոյ։

Philhellène, ֆիլհէլլէն, ած. եւ իգ. հելլենասէր. յունասէր. բարեկամ ի-հելլէնի։

Phillyrée, ֆիլլիռէ, իգ. ծմլի առապարիկ. գոյս օխլամոխլոյս։

Philippique, ֆիլիփիք, իգ. արձանագրական բան. կշտամբական կամ երկերական ճառ. իլիւոպէ՛ի հիճվիչ։

Philologie, ֆիլոլոժի, իգ. բանասիրութիւն. քննական ուսումն լեզուի իրիք. ի-ճիվվիպոկի. համրիֆ՛ի խոսպոչիլ։

Philologique, ֆիլոլոժիք, ած. բանասիրական. ի-ճիվվիպոկ։

Philologue, ֆիլոլոկ, ած. բանասէր. ի-ճիվվիպոկ։

Philomathique, ֆիլոմաթիք, ած. ուսումնասէր. ուսումնասիրական. համ՛ոպ՛ոչ ի-լոմ. իլ՛ ոճվիպոչ՛ոճ պոչիր։

Philomèle, ֆիլոմէլ, իգ. սոխակ. ոլ-լոլ-լ։

Philosophale, Pierre —, ֆիլոզոֆալ. իգ. քար փիլիսոփայական. քար որ ըստ ոմանց կարծեաց զբրայական նիւթի յոսկի շրջէ. ֆէյլէսօֆ ճաւը. իսոխ՛րչ ոչխ՛։

Philosophe, ֆիլոզոֆ, ած. փիլիսոփա. իմաստասէր. իմաստուն. ֆէյլէսոֆ։

Philosopher, ֆիլոզոֆէ, ն. խօսել իբրեւ իմաստասէր. փիլիսոփայել. ճարտարախօսել. ճարտարել. ֆէյլէսօֆըլ-ճ իճիճ. ֆէյլէսոֆոճ ոճօյլէմճ։

Philosophie, ֆիլոզոֆի, իգ. փիլիսոփայութիւն. իմաստասիրութիւն. 2. ազգ ինչ ձշմանագրաց. ֆէյլէսոֆըլ-ճ. 3. ոչխր նուիրական հարճ։

Philosophique, ֆիլոզոֆիք, ած. փիլիսոփայական. ֆէյլէսոֆ։

Philosophiquement, ֆիլոզոֆիքման, մ. իբրեւ փիլիսոփա. ֆէյլէսոֆոճ։

Philosophisme, ֆիլոզոֆիզմ, արհ. սեմիեւեմիեալ կամ պատրիր փիլիսոփայութիւնոսոխ նիւթ ֆէյլէսոֆ-ֆէյճէ։

Philotechnique, ֆիլօթէխնիք, ած. արուեստասէր. արուեստասիրական. ոճնոսճ ոճվճէն։

Philtre, ֆիլթր-ը, արհ. կախարդիչ աւշարակ. ըմպելի կամ դեղ տարփանաց, յուզմանց կարեաց. ոչխ ճերիւրճիճ ճէրոպէճ։

Phimosis, ֆիմոզիս, արհ. անձկութիւն անթլփատութեան. չը՛իճ ղոլճիճ։

Phlébotome, ֆլէպոթոմ, արհ. երակահատ գործի. նշտարակ. ոչխր ոց նէչլիճէր։

Phlébotomie, ֆլէպոթոմի, իգ. երակահատութիւն. փոն ալմոճ։

Phlébotomiser, ֆլէպոթոմիզէ, ն. երակ հատանել. փոն ալմոճ։

Phlébotomiste, ֆլէպոթոմիսթ, արհ. երակահատ. հերձիչ երակաց. փոն ալոն. պոմոր ճիէչրիհճիճ։

Phlegmatique, տ. Flegmatique.

Phlegme, տ. Flegme.

Phlegmon, տ. Flegmon.

Phlogistique, ֆլոժիսթիք, արհ. տարր չերմութեան. նիւթ քոցածին. համոճ՛ի իլճիճոպիչ։

Phlogose, ֆլոյոզ, իգ. տապարորոքութիւն. ի-ֆի-նէճ. իլճիհոպ։

Phlyctène, ֆլիկթէն, իգ. խաղաւարտ. չիպոն։

Phoenicure, ֆէնիկիւր-, արհ. սոխակ կարմրատուն. չոլը ոչ-լոչ-լ։

հանաս-լտաբլըճէ ալ֊ֆիլէբէ ևօ֊բէ֊նէն (ֆէֆոն)։

Phantasmagorie, ած. Fantasmagorie.

Pharaon, ֆա֊օ֊ո՛, ած. *խաղ մը, քարտիսի.* ֆարաոն֊ օյ֊նօ֊սու։

Phare, ֆա֊ր, ած. *լուսատու աշտարակ, լապտեր նաւհանգստի.* ֆէնէրլէ էլ֊ֆոն ֆա֊լլէ֊ֆէ։

— **de Messine**, *կիրճ մը ընդ միջ Իտալիայ եւ Սիկիլիայ.* Մէսսինացւոյ ծոց ալօլ֊լը։

Pharisaïque, ֆա֊բի֊զա֊ի֊ք֊, *փարիսական. կեղծաւորական.* ֆարիզէ֊ի֊ք֊։

Pharisaïsme, ֆա֊բի֊զա֊իզմ՛, ած. *փարիսականութիւն. ըրաք փարիսեցւոց.* 2. *կեղծաւորութիւն.* ֆարիզէ֊իզմ՛։ 2. *փարիսէական.*

Pharisien, ֆա֊բի֊զիէն՛, ած. *փարիսեցի.* 2. *կերպարանեալ բարեպարիշտ.* կեղծաւոր. ֆարիզիէ֊ն։ 2. *ռաբբունի վանական.* ֆա֊բի֊զէն։

Pharmaceutique, ֆա֊ր֊մա֊էօ֊թիք՛, ած. *դեղագործական.* եղէ֊ղ֊ծէ֊լըէ֊ն, եղէ֊լէյնէ֊ն ֆա֊յիր։

—, էկ. *գիտութիւն, ճառ դեղագործութեան.* ֆ֊ըլ֊ի֊ր֊ի֊ֆ֊ի֊ք֊ ալ֊ֆիլէյնէ֊ն եղէ֊լէյնէ֊ն։

Pharmacie, ֆա֊ր֊մա֊սի՛, ած. *դեղագործութիւն.* 2. *դեղարան.* էղէ֊ֆէ֊ճիէ֊ր. էլ֊սե֊ֆա֊. 2. եղէ֊ղ֊ծէ֊ի֊ր֊ի֊ֆ֊ի֊ք֊ ալ֊ֆիլէյնէ֊ն։

Pharmacien, ֆա֊ր֊մա֊սիէն՛, ած. *դեղագործ. դեղավաճառ.* եղէ֊ղ֊ծէ֊ի֊ր֊ի֊ֆ֊ի֊ք֊։

Pharmacologie, ֆա֊ր֊մա֊ֆօ֊լօ֊ժի՛, էկ. *դեղախօսութիւն. դարման եւ թունաւորութիւն.* ֆա֊ր֊մա֊ֆօ֊լօ֊ժի֊։

Pharmacopée, ֆա֊ր֊մա֊ֆէ֊ֆէ՛, էկ. *ճառք, մատեան դեղագործութեան. ելած ներկայ դարմանաց ցուցակ.* ֆա֊ր֊մա֊ֆէ֊ֆէ֊։

Pharmacopole, ֆա֊ր֊մա֊ֆօ֊բօ֊լ՛, ած. *դեղավաճառ.* եղէ֊ղ֊ծէ֊ճի֊։

Pharynx, ֆա֊ր֊ի֊ն֊ս՛, ած. *գլուխ որկորայ. կոկորդ. ըմբան. հառնաձայն.* ֆ֊ա֊ր֊ի֊ն֊ս֊։

Phase, ֆէյզ, էկ. *փուլ. ազգի ազգի տեսակ.* (գնայուն աստեղաց). 2. *ազգի ազգի կերպարանք.* ֆէյ֊զ֊ի֊ր֊ի֊ֆ֊ի֊ք֊ ֆ֊ըլ֊ի֊ր֊ի֊ֆ֊ի֊ք֊ ֆ֊ըլ֊ի֊ր֊ի֊ֆ֊ի֊ք֊ ֆ֊ըլ֊ի֊ր֊ի֊ֆ֊ի֊ք֊ ֆ֊ըլ֊ի֊ր֊ի֊ֆ֊ի֊ք֊։ 3. *ֆ֊ըլ֊ի֊ր֊ի֊ֆ֊ի֊ք֊ ֆ֊ըլ֊ի֊ր֊ի֊ֆ֊ի֊ք֊ ֆ֊ըլ֊ի֊ր֊ի֊ֆ֊ի֊ք֊ ֆ֊ըլ֊ի֊ր֊ի֊ֆ֊ի֊ք֊ ֆ֊ըլ֊ի֊ր֊ի֊ֆ֊ի֊ք֊ ֆ֊ըլ֊ի֊ր֊ի֊ֆ֊ի֊ք֊։*

Phaséole, ած. Faséole.

Phébus, ֆէ֊բիւս՛, ած. *փերբոս (անուն Ապոլոնի).* 2. *արեգակին.* 3. *ոճ գժաւարիմաց եւ պաճուճազարդ.* ֆէ֊բ֊ս֊։ 2. *կ֊ի֊ն֊ե֊լ.* 3. *ռ֊ն֊լ֊ը֊ը֊մ֊ն֊ լ֊ը֊ն֊ ե֊ն֊ ե֊ռ֊լ֊ի֊ն֊ե֊լ֊ ե֊ռ֊ի֊լ֊ս֊։*

Phénicoptère, ած. Flammant.

Phénix, ֆէ֊նի֊ք֊ս՛, ած. *արմաւ (ձառ). փիւնիկ.* 2. *անհամեմատ եւ անզուգական ոք. չնաշխարհիկ.* 3. *փիւնիկ աստեղատուն.* ֆ֊ի֊ն֊ի֊ք֊ս֊։ 2. *ֆ֊ի֊ն֊ի֊ք֊ս֊ ֆ֊ի֊ն֊ի֊ք֊ս֊ ֆ֊ի֊ն֊ի֊ք֊ս֊

En — de mots, հատուածաբար. կարճ ի կարճոյ. համառօտաբան. ընդհատուածաբար։
— ou prou, սակաւ կամ բազում. ոչ խոխոփ չափ։
Ni — ni prou, ոչ սակաւ եւ ոչ բազում. նէ ոչ նէ չափ։
Dans —, Sous, — ի. ի սակաւ ժամանակի. ընդ հուպ. ոչ վտիտիւք։
— après, յետ սակաւ միոյ. ոչէր ոչ ուշացաւ։
Quelque —, սակաւիկ մի. ոչէր ոչ։
Tant soit —, վայրիկ մի. սակաւիկ մի. փէտ ոչ. ոչնչիւք։
Pour — que, չէ. ըմբէաքեան եւ սակաւիկ մի. եմբէ փոքր մի. ոչէր ոչ ոչինչ. ոչնչիւք փաս (փոյքաւոն)։

Peuplade, բնօբլաւ, ի. պաղեմակոնք. 2. ժողովուրդ. (ըմբոստակոն) ցեղ. ճնճաղ ներօչիւն. 3. ընտրութիւն։
Peuple, բնօբլը, ար. ժողովուրդ. 2. ազգ. 3. խաժամուժ տգիտաց. ռամիկ. 4. մանրամասն ձկուածք. 5. չոկ. խումբ. ճնճաղ. 3. փլնիկ. 3. պոյաշը խուփ. 4. աճեալ աճեալ պուրէլար. խուրը պուրէլ. 5. (փուխլիֆլեր) ընտրեալ։
— d'arbre, բաղաձ. ֆիլիա. շախ։
—, ած. ռամիկ. պռոհիկ. խուլիւ. պոյաշը։
Peuplé, ée, բնօբլի, ած. բազմամարդ. շէն. համաբ. շէն։
Peupler, բնօբլի, ն. բազմամարդ, մարդաշատ առնել. բնակեցուցանել. 2. բազմացուցանել. ընտել. խուփ ելի փոլատարմաք. շէնիլիմաք. 3. չոլուիմաք. պոլատարմաք։
—, ն. բազմանալ. աճիլ. չոլմաք։
Se —, ն. մարդաշատ, շէն լինել. բնակիլ. շէնիմաք. նհաւի ելատ նիմաք։

Peuplier, բնօբլիի, ար. կաղամախի. գովտի ոչոցը։
— blanc, ուռի. ոչ գովտի ոչոցը։
Peur, բնօա, իչ. երկիւղ. գօրչա։
De —que, De —ոնց, մի մի. գօրչաաանոփան. օչճայա ելի։
Avoir —, երկնչիլ. զանպիտիլ. գօրչմաք։
Faire —, երկեղուկա, ահ արկանել. գօրչաճմաք։
Peureux, euse, բնօաւօ, ուօչ, ած. երկչած. գօրչոք։
Peut-être, բնօր-ուր, գ. ըմբէրուա. ա պիտէ. պիլէի. օլա ելի։
Phaéton, ֆաէթօն, ար. փայէթան (կառք ինչ). ֆաէթոն հինճօֆա։
Phagédénique, ֆաժէդոքէնիչ, ած. ժամիչ, ճարակիչ, կիզիչ (վէրք). խոյնչի, խոփըճը (խոտ)։
Phalange, ֆալանչ, իչ. փայնակ. 2. գումարապակ. 3. ռակր մաստոց աոիչ եւ ձեռաց. խոփ ընճոնոփա ըսոմըրը պիր նէվ ասփէր ըսոպոտա. 2. պիօլփոփ. 3. այոփ վէ եչ փորմափըրըն փէհլիյէ. փորմափ փալիմ։
Phalangite, ֆալանչիթ, ար. պինեալ ի փայնակէ. ըսոմըրը ըսոպոտոնոն պիր նէֆէրի։
Phalaris, ֆալարիս, ար. ասունկ ինչ. պիր նէվ ֆէտան։
Phalène, ֆալէն, իչ. գիշերապան ըմբըմեռն. ճիճիք փէրվանէոփ։
Phaleuce, ֆալէօս, } ած.
Phaleuque, ֆալէօփ, } Vers —, փայէուկեան ասիքերոցին. պիր նէվ փասիփե։
Phallus, ֆալլիա, ար. պատկեր առնի անդամոց. ալի'ին բնճիալ ըսոալիրի։
Phanérogame, ֆանէրօգամ, ած. յայտամուսին (ասունկ).

Petite-nièce, բ՚ըդիդ-ննէ՛, էթ. դուստր եղբօրորդւոյ, քեռորդւոյ. եհյեն ֆըղը:
Petit-gris, բ՚ըդի-կ՚ի, ած. մաշկեակ ի մորթոյ սկիւրոս. ինձաոպ փ՚օ-ր+:
Petit-lait, բ՚ը՚դի-լէ, ած. շճուկ. շիճ. ոխտ փ՚օ-ւիլ. եօղ-ր՚ա ոո-յո-:
Pétition, բ՚էդիսիօն, էթ. խնդրուածք. խնդիր. աղերսագիր. փիլէթ. ա՛րզէ հա-լ:
Pétitionnaire, բ՚էդիսիօնէ՛ր, ած. աղերսարկու. աղաչուող. որ խնդրուածս առնէ. ա՛րզէ հա-լ ասհիպ:
— de principe, կրկնուածն ակզբան. ինէդի՛րէ խոյնէ ա:
Pétitoire, բ՚էդիդուա՛ր, ած. պահանջուածն գասասաներուս. պահանջմանն գասասանան. գովա՛ծ ինալոպ:
—, ած. պահանջմանն (գասատախազութիւն). ինալոպ:
Petit-romain, բ՚ը՚դի-ռօմէ՛, ած. (յթ. Des —s- —s). ազգ ինչ նշանագրի. ոչխ նէվ հա-րֆ:
Peton, բ՚ը՚դօ՛, ած. փոքրիկ ատն (մանկան). փ՚օ-լէ-թ ոյոֆ. (չօճ-ր+) ոյո-ղը:
Pétoncle, բ՚էդօ՛ֆլը՚, էթ. գազանակաւր ինչ. խեցեմարմին ինչ: ոչխ նէվ ո-ղըվ՚ոէ-ղ:
Pétreau, բ՚էդռօ, ած. շառաւիղ. խառաբծի. փ՚օչէ գո-լ: ֆիլէ՛:
Pétrée, բ՚էդռէ՛, ած. L'Arabie —, ապառաժ Արաբիա. հիճաղ:
Pétrel, բ՚էդռէ՛լ, ած. փրըկարեր. ծուչուն գուշակ մրրկի. ոօրա գ՚ոլոռ:
Pétricherie, բ՚էդռիշը՚ռ՚, էթ. ուսկան ձողաձկան. ոսկեգոլ ողը:
Pétrifiant, ante, բ՚էդռ՚իֆիան, ոէդ, ած. քարացուցիչ: ինալ խոյճի. ինալ գ՚օռնգի-ռի-ճի-:
Pétrification, բ՚էդռ՚իֆիգասիօն, էթ. քարանալն. 2. քարացած անասուն, նիւթ. ինալ փ՚օ-իլմէ. 2. ինալ փ՚օ-իլհյ հայվանլոպ, նէռանէլէդ:
Pétrifier, բ՚էդռ՚իֆիէ, ն. քարացուցանել. ինալ գ՚օռնգանալ. ինալ փ՚օ-իլմէ+:
Se —, յ. քարանալ. ինալ փ՚օ-իլմէ+:
Pétrin, բ՚էդռէ՛ն, ած. տաշտ հայոսի. խոմ-ր ինէ՛նէ՛ն:
Pétrir, բ՚էդռի՛, ն. ծռել. զանգանել. եօղ-ր՚մէ՛:
Pétrissage, բ՚էդռ՚իսաժ, ած. ծռելն. զանգանումն. եօղ-ր՚մո:
Pétrisseur, բ՚էդռ՚իսէօ՛ր, ած. զանգիչ. զանգանօղ. եօղ-ր՚ան:
Pétrole, բ՚էդռօ՛լ, ած. քարաձիւի. գ՚օռ ասֆըղ:
Pétrosilex, բ՚էդռօսիլէ՛քս, ած. լիռնակաև կայծկար. ոչխ նէվ ղ-ֆ՚մէ՛ֆ ինալը:
Petto, տ. In petto.
Pétulamment, բ՚էդիլամէ՛ն, հդ. յախուռն. չինակամագոյնս. ժպրհուծիւամբ. եօրէ-ռ՚ոէ՛ղ. ոէրինէ՛քս իլէ. էդէ-ռ՚ան:
Pétulance, բ՚էդիլա՛նս, էթ. տժարգուծիւն. ժպրհուծիւն. լրբուծիւն. եօրէռ՚ոէղ-ֆ. փ՚օ-ռ՚ոէ-իլըֆ. էդէ-ռ՚ոէղիլ:
Pétulant, ante, բ՚էդիլա՛ն, ոէդ, ած. յանգուգն. ժպրհ. լիրբ. փ՚օ-ռ՚ոէ. էդէ-ռ՚ոէղ:
Petun, բ՚ը՚դէօ՛ն, ած. ծխախոտ. ռէ-ռ՚էն:
Petuner, բ՚էդիւնէ, ն. ձգել ծխախոտ. ռէ-ռ՚էն իչէ՛:
Pétunsé, բ՚էդէօ՛նէ, ած. քար ճենական ապակւոյ. ոչխ նէվ ֆոչֆո-ռ՚ի էոփ՚ոճ՚ոֆ ինալ:
Peu, բ՚էօ, հդ. սակաւ. սակաւիկ. ոչ. ճէ-չի:
— à —, սո. սակաւ սակաւ. ոչ-ր ոչ-ր:
À — près, À — de chose près, գրեթէ. իրրեւ. մերձ. հէ-ռ՚ին. գ՚օփ-ր. էոփը՚ն:
Homme de —, գաւղնաքեայ ոք. էգնո ոգոմ:

Pétasite, բէթ-ա-ֆիթ, եր. ազգ ինչ հազի գեղոյ. ունի նաև եօթնաբոյս օրհս:

Pétaud, բէթօ, ար. La cour du roi —, տուն աղմկի եւ ժխորոյ. թաղանէրէն Pétaudière, բէթօտիէր, եր. ժողով անկարգ. խառնակութիւն. տեղի խառնուածք. հիր թաքաթան ունի ամէն գիշէր. թաղանչէր:

Pétéchial, ale, բէթէքիալ, ան. արտաքուր (տենդ). հատկանչը:

Pétéchies, բէթէքի, եր. յտ. խաղաւարտք. արտաք (տենդի). հատկ:

Pet-en-l'air, բէթ-ան-լէր, ար. կարճ ժամկոնցակ. էտաա ճոպէրիս:

Péter, բէթէ, ն. փուքս արձակել. 2. ճայթել. բանբիւնս արձակել. շաչել շառաչել. օտարբառ. 2. ընչաքաղց. ընչաբորոտ:

Péteur, euse, բէթէօր, էօզ, ար. եւ եր. որ ատեպ փուքս արձակէ. տատրըն:

Petillant, ante, բէթիյան, անդ, ան. շառաչուղ. ցայտուղ. 2. շողաւոր. պայծառ որ կայծակունս արձակէ. կայտառ. ջերմ. ընդերայնչը. ֆըլէքբան. 2. փորլած. ուռեալ:

Petillement, բէթիյմէն, ար. ճայթիւն. շառաչիւն. ճարճատիւն. փռիլատ. ընդերայնչ. ընդ ընդ ան:

Petiller, բէթիյէ, ն. շառաչել շառաչել. ճայթել. ճարճատել. 2. վառել, բորբոքել, եռալ (արտաքուստ . . .). 3. անհնչալ. փափաքել. 4. շողալ. փայլել. կայծակունս արձակել. ընդերայնչ. ընդ ընդ ան ընդերայնչ. 2. (եօթ իլէ) խառնաշաչել. (փռիը) փայտանչ. 3. չքէ արշէ-լէնչ. 4. փռընչ. ունել ֆնաուէրչ:

— d'esprit, ունել կայտառութիւն. երեւեցուցանել հանճար եւ առնդուն. պէրիլէչ կեօ-ընէրչ. ունել ընհոի օրհս:

Pétiole, բէթիօլ, ար. կոթուն տերեւոյ. ներքին ատէր:

Pétiolé, ée, բէթիօլէ, ան. կոթնատար (տերեւ). ատէլը (ներքին):

Petit, ite, բըթի, իդ, ան. փոքր. մանր. 2. ատաա. 3. սիրուն. սիրելի. փէլէտ. 2. ալ. 3. ալիւ-լէ:

Petit-à-petit, բըթիդ-ա-բըթի, ն. առ. փոքր փոքր. առ առիաւ առիաւ. ալար ալար:

—, ար. դոյն որ. անաւադ. 2. ձագ. պոյալը ատամ. 2. խավրա:

En —, փոքր չափով. ի փուքսն. փէլէրէթ:

Petite-fille, բըթիդ-ֆիյ, եդ. (յտ. Des —s—s). թոռն. գուատր դաստր կամ որդւոյ. եըզ. ինչոնն:

Petitement, բըթիդմէն, ն. ճշդութեամբ. կարի ատաա. 2. թշուառութեամբ. 3. խոնարհգոդն պայմանաւ. դոյն, անարդ օրինակաւ. նէրճէկ. փէտ ալ. 2. ալիւլէնէ. 3. ալէլէտ ալր ինրէլ իլէ:

Petitesse, բըթիդես, եդ. փոքրկութիւն. ատաաութիւն. նուազութիւն. 3. ակարութիւն. ընկնութիւն. գձձութիւն. 4. վատութիւն արտի. կարճմտութիւն. փէլէտ-փէտ. 2. ալէլէտ. 3. ընճիչէ. ալէպէլէտ. 4. ինչ-ֆռէլէտ-փէլէտ-իւ-ներ-իլէ:

Petite-vérole, բըթիդ-վէռօլ, եդ. ծաղիկ սխտ. էլէ իլէ ինչիկ [թոռն. ինչոնն:

Petit-fils, բըթի-ֆիյ, ար.

Petit-neveu, բըթի-նըվէօ, ար. որդի եղբօրորդւոյ, քեռորդւոյ. թոռն եղբօր, քեռ. եկեղեցի օրհս. փարթալ. եըզ-ֆարթալ ինչոնս:

մեջ. ձանձիրաւոնել. 4. կալ ձեռք. յաժել. հանդչել (ի վերայ միոյ վանկի). 5. լինել արդարակշիռ. տղբ. կենդ. չէ+մէ+. 2. պատճառ. փոյանճառ. 3. պոչ տղբ. ուղիղ չէմի վերջ+. 4. փոքրառ. (տէր հիճե ի-ղերդինոթ) եղկեռնէ+. 5. ներքին-բառ օրհառ:

Peseur, բընկիօր, ար. կշռաղ. ներքինց. ջկռանց:

Peson, բընջի, ար. կշռարգ. ֆռանիար:

Pessaire, բեհե, ար. դեղ քինչ արգանդի. անուշահոտ ֆռանկինք ելմէ:

Pesse, բեհ, ար. շոճ. չամ ապառնց:

Pesseau, բեհօ, ար. լծակ. ցիգ. ուղղէ. գռգէ:

Pesselage, բեհըլաճ, ար. ցցելն ձորս. ֆռղէ ֆռճառ:

Pessimiste, բեհիմիսթ, ար. յոռետես. որ զամենայն քինչ յոռի համարի. հեր չեյէ ֆեռնա ելլեցօս եռքեն:

Pestard, բեհարտ, ար. ամբաստան-լրտես. գեկուցիչ. պամճաղ. խոպէր վերնճի:

Peste, բեհտ, էգ. ժանտ. ժանտ ախտ. մահ ժանտամահ. ժանտագործ ցաւ. եռահաբցաճ. ռնասն:

Il est un peu —, ասկաւիկ մի ճիտագործ է. պէր ազ ղէյանէհար պէր:

—, ինչ. անէծք. ժանտի վերայ.... 2. բանբէ. Ախլահ պէլտընը վերնին. 2. ա՛ռմա:

Pester, բեհտէ, ղ. տրտնջել կատաղութեամբ. խոսել զպրատինս. լանքն օֆտահաճ. սեօյնօղ ասյճաճ:

Pestifère, բեհտիֆեռ, ած. ժանտագործ. ապականիչ. պատղամ. ընդարձ:

Pestiféré, ée, բեհտիֆեռե, ած. ապականեալ, հարեալ ժանտ ախտից. եռահաբցաճեան ռնասնեալ:

Pestilence, բեհտիլանս, էգ. ապականութիւն օդոյ. ժանտախտ. 2. խառար վարդապետութիւն. մոլորութիւն. հաճատ պատղամ. էօլեմ. 2. ընտիր. եհեռ:

Pestilent, ente, բեհտիլան, անտ, ած. ապականիչ. մահաբեր. ապականեալ. պատղամ. եռահաբցաճ:

Pestilentiel, elle, Pestilentieux, euse, բեհտիլանսիէլ, բեհտիլանսիէօ, էօզ, ած. ապականիչ. ժանտագործ. ժանտաճոտ. էօլեմի. եռահաբցաճէը. ֆեռնա:

Pet, բեհ, ար. փուք որովայնի. եէլ. օտրճաճ:

Pétale, բեհթալ, ար. տերեւ ծաղկանց. էնչէհ եռքեզը:

Pétalisme, բեհթալիզմ, ար. դատաստան քինչ Սիրակուսացւոց. տերեւահատմամբ. պէր նեվ եռքեզ եղղինըզ ըզ օլեն չէրեռն:

Pétarade, բեհթարատ, էգ. արձակելն տանէպ փուք-փուք (երիւարաց եւ այլոց անասնոց). 2. չչիւն. (պլտրըն, հայհանլտրըն) ըզէ ըզէ պօրնա չեհճեռ. 2. ճառեռթա եռնճ էչէն լալընան ըռլըզէ:

Pétarasse, բեհթարաս, էգ. ազգ քինչ առագաստի. պէր նռրդ պալեռ:

Pétard, բեհթար, ար. փլուզիչ անօճ. պատերազմիկ. 2. ազգ քինչ հրաւէց փամփըշտի. էհ-լահվէրէ էհ-չեհ ռօճ. 2. էհ-ռանճ ֆէչէնի:

Pétarder, բեհթարտէ, ն. կռնել, հարկանել փլուզիչ անօճով. էհ-լահվէրէ էհ-չեհ ռօճ ա-լա պեօյնէ, ա-րճաճ:

Pétardier, բեհթարտիէ, ար. յօրինիչ, արձակիչ փլուզիչ անօճոց. էհ-լահվէրէ ռօճըզղաչ եռքեն, ասեն:

Pétase, բեհթալ, ար. քապր, գլխադիր նռսնանաց. եռճէ չէճան պալչըզը:

քանա քարբառել. պօշ, պէհա-պէ լաֆլար սէօյլէմէ։
En pure —, ած. *ամենևուին անօգուտ. վայրապարտ. ասանց պատճառաց. ֆոխթէպէ. պօշ խերինէ. սէպէպսիզ։*
Pertinemment, բէրթինա-ման, ած. *քան պատշաճի. վայելուչս. փառասիրեի էլէ. լայըք է՞ղբ։*
Pertinence, բէրթինա-, էթ. *պատշաճութիւն. ազնիւ. փառասիրեի. ալաֆս։*
Pertinent, ente, բէրթի-նան, անթ, ած. *պատշաճ. փի-պոզ. յանկաւոր. փառասիրող. սայղոն. ալաֆլը։*
Pertuis, բէրթիւ, ար. *ծակ անցից ի թաւմբա գետոց. 2. կիրճ, անձաւկը (ի ծովու). լայ արդընփա կէնէյէ փէնէյէ. 2. (փէնէղբէ) պօղոզ, փար կէնէյէ։*
Pertuisane, բէրթիւիզան, էթ. *ազգ մինչ գեղարփան. պէր ճուրդ ընդրաֆ։*
Perturbateur, trice, բէր-թիւրպաթէօր, թրիս, ար. *եւ էթ. խառվիչ. աղմկիչ. փոռընդրընճ. վէնվէնճի։*
Perturbation, բէրթիւրպա-սիօն, էթ. *խառվուրթիւն. խառնակուրթիւն. փոռընդրընճ. ալի խռիլէ։*
Pervenche, բէրվէնչ, էթ. *տունկ մինչ անմառամ. պէր օյ ֆէփան։*
Pervers, erse, բէրվէր, ըրս, ած. *չար. խոտորնակ. կամակոր. ճիւղ. ֆոխթ. ֆէնա. էյրի։*
— , ար. *յթ. ամպարիչա. անօրէն. ղուհէթ. փէհլիվար։*
Perversion, բէրվէրսիօն, էթ. *յոռուրթիւն. ապականութիւն. խոտորուրթիւն. ֆէռոթ. պօղըռնըռ։*
Perversité, բէրվէրսիթէ, էթ. *չարուրթիւն. ճիւղուրթիւն. կամակորուրթիւն. ֆըֆֆ. ֆէնալըէ. էյրինէ։*

Pervertir, բէրվէրթիր, ած. *խոտորեցուցանել. ճիւղել. ապականել. 2. խռովել. վէր ի վայր հարթալ եղծանել. 3. կամակորել. ծէքիլ. այարմէ. պօղմէ. 2. պօղմէ. ալի խոսի եմինէ։ 3. էյրի մանա վէրմէ։ էյրի ֆիւրէ չէվիրմէ։*
Se —, ն. *յոռանալ. ամպարըշտանալ. պօղռմէ. փէօմինէ։*
Pesade, բըզաթ, էթ. *ամբարձումն յառաջակողմեան ասիդ ձիոյ. ասիըն ետն այաֆըրբնը էօֆթրը ֆալըրմաը։*
Pesamment, բըզաման, ած. *ծանրաւճեռմբ. ծանրագոյնա. 2. կաւա (վաեաալ գինուբ). ազըրլըղալ. ազըր (պաամաֆ). 2. փիար (օխլահ)։*
Pesant, ante, բըզան, անթ, ած. *ծանր. ծանրակիր. 2. ծանրախառպաց. յամրագնաց. ծանրանգամ. 3. ծանրաբեռն. ծանրաաագլուխ. գժնգամ. 4. ճանձր. գանգաղ. 5. արգասրակշիռ. ազըր. 2. ազըր եըմըլգանան. խավալ. 3. ազըր. պէչրիրինճ. ըբէլէն վէրինճ. 4. ազըր. ֆոպա. լանաֆէնախ. 5. յանաֆրընը յանամ։*
Pesanteur, բըզանդէօր, էթ. *ծանրաւճիւն. 2. սաասակաւճիւն. բառնաւճիւն. ուժգնաւճիւն. 3. յամրաւճիւն. ճանճրաւճիւն. գանգաղաւճիւն. ազըրլըբ. 2. փէօփնէլիթ. խըղղ. չէրդէն. 3. խավլաբէ. ազըր ըմըլգանամ. ազըր գավրանամ։*
Pesée, բըզէ, էթ. *կշռելին. կշռաւճիւն. 2. կշիռ. կշռաւած. յանրնամ. յանրնըլ. 2. յանրնըմ։*
Pèse-liqueur, բէզ-լիֆէօր, ար. *կշիռ հաասնաւտ իրաց. փէզանէ տայֆան։*
Peser, բըզէ, ն. *կշռել. 2. կշռել մտօք. քննել. յանրնամ. 3. ընֆլինչ եղնիլ։*
— , չ. *ծանրանալ. կշռել. 2. յենաւլ. 3. ծանրանալ ատ-*

յանձն ուրուք · պնչպաշի · փնտրտիլ · գտնուիլ ։

Personnification, բեռ-ռօ-նիֆիֆռսիօն, էդ · անձնաւորութիւն · անձնաւորուածն · ռռ-րբ՛ին չափ ։

Personnifier, բեռ-ռօնիֆիէ, ռ · անձնաւորել · տալ (անշունչ իրաց) գէմս, երեսս · (ճառընդ ժողովրդեան) ռռմ փնովելին, ներոլիոնը, լեռանը վերջին · ռռ-րբ՛ին չափ վերջին ։

Perspectif, ive, բեռ-ռբեքթիֆ, իվ, ռժ · հեռատեսական · հեռատեսիլ · ներժաշնութիւն · երբեմն նոպրբելի ձեռնարկեն ։

Perspective, բեռ-բեքթիվ, էդ · հեռանկարութիւն · ընդօրինակութիւն, նմանհաւանութիւն հեռաւոր վայրաց · 2 · հեռանկար · հեռատես · հեռատեսիլ · պատկեր · 3 · տեսիլ · հայեցուած (հեռաւոր վայրաց) · 4 · նկատութիւն · ակնկալութիւն, տեսիլ, պատկեր հանդերձելոց իրաց · ֆէննի մըբեռռրին իւն նոպրբելն · 2 · երբեմն նոպրբելութիւն իր նռռվերի · 3 · նոպրռ · ձեռնարկ · 4 · ինձինքս · ռձնրռռռն ռլան նեռնկերբին ձեռնռնձռչ ։

En —, ի բացուստ · ի հանդիպակ · ռռպռռռն · գռրլըռռն ձեռնռնձռ ։

Perspicace, բեռ-ռբինռռ, ռժ · կորովամիտ · սրամիտ · պերճբեր · ֆերռռրնլի ։

Perspicacité, բեռ-ռբինռռիթե, էդ · կորովամիտութիւն մտաց · սրամտութիւն հանճարոյ · ֆերռռրնլի · ռրինլիե ։

Perspicuité, բեռ-ռբինռռիթե, էդ · յայտնութիւն, յստակութիւն բանից · պլեռրլըբ · ֆեռրլիե · ռռլռլըլռ ։

Perspirable, բեռ-ռբեռռպլը, ռժ · որ յալանայ սրտառքս անզգալի օրինակաւ · փռյռլռզ պէր ներզ իւր պռռպռ փչարը վերին ։

Perspiration, բեռ-ռբեռռռիօն, էդ · յալանալն (հիւմոց) սրտառքս անզգալի օրինակաւ · փռյռլռզ պէր ներզ իւր պռռպռ փչարը վերջ ։

Persuader, բեռ-ռե-ռռք, ռ · հաւանեցուցանել · հաւատացուցանել · փռնփըրռռք · ինռնփըրռռք ։

Se —, յ · հաւանիլ · հաւատալ · նկատելոյ ունել ի մտի · փռնռռք · ինռնռռք ։

Persuasible, բեռ-ռե-ռզլը, ռժ · հաւանելի · հաւատեցուցանելի · ինռնըլըբ · իռպռիը ֆե-ռռինե ։

Persuasif, ive, բեռ-ռե-ռզիֆ, իվ, ռժ · հաւանեցուցիչ · փռնփըրըչը · իլլռռ կրիչ ։

Persuasion, բեռ-ռե-ռզիռն, էդ · հաւանեցուցանելն · հաւանութիւն · 2 · հաստատութիւն վստահութիւն · հաւատք · փռնփըրռռ · իլֆռ · 2 · իմիֆռռ ։

Perte, բեռրթ, էդ · կորուստ · 2 · վնաս · 3 · կործանութիւն · եղծում · 4 · տեսանելութիւն · գոյդ · 2 · գռրբ · 3 · երբէ՞ · վերլ · 4 · ֆռն ռֆռռռը ։

Se retirer sur sa —, ծռղուլ զնացն յետ ի պարտութիւն մատնելոյ · 2 · հրաժարիլ ի գործոց ինչ վասն չափազանցութեան իրիք դիպելոյ · երեսփրփռքն ռձրռ ռյռռնռրռֆռռ · 2 · պէր ֆերլռֆերն էլլին ռռռլռհռիռռն ներբ վերֆելեֆ ։

— de sang, տեսանելութիւն · ֆռն ռֆռռռը ։

À —, վնասուք · պռրռր ըլռ · պռրռրըռռ ։

À — de vue, անկշռելի ապառն տեսանելեացդ · գործդ չէ մարթի գնատարածն տեսանել · կարի երկայն եւ հեռի · ռռճռռ ներբ-ռձրռ · ֆեֆ ռռզռռն վե ֆեֆ երբռֆ ։

Raisonner, Discourir à — de vue, բարբառիլ · ռնռռի

կանաչախտայտ. ֆեշխիլ լէֆէլէ. պէնէֆէլի փէնիր։

Persique, ֆէրսիֆ, ած. պարսկական (կարգ ճարտասրտպէտուճիեան). ֆարսի։ — , ին. ազգ ինչ դեղձի. մեծ գեղձ. պիր ձին պէյազ փէշկիր. 2. փիճակ. 3. ներկ. 4. պիր տեսակ գործուածք։

Persistance, ֆէրսիսթանս, ին. հաստատակամութիւն. տեւականութիւն. հաստատութիւն. տակ. գործուելը. գոյանալ։

Persistant, ante, ֆէրսիսթան, անտ, ած. տակուն. ճեպտուն. անխափանական. գոյանալը. գործուելոյն։

Persister, ֆէրսիսթէ, բ. պնդիտալ կալ (յիւր կարծիս). կալ ճեպալ հաստատուն. ֆէրսիսթոր եղիլ. (ֆիւրիներ) գործել։

Personnage, ֆէրսոնաժ, ար. այր հռչակաւոր. անձն նշանաւոր. 2. այր. անձն. ոք. 3. հասպիտ. պյսպնակատուակ գուտան. 4. ընթացք, գնացք ուրուք. հանդէս. պէլլի պալլը ապիր. 2. փիճ. փէլէ. 3. ներկայութիւն. մարֆելիէթ. 4. պիր փիճակնին ներկայացու էօլ. ֆէօսիկրտիյի ներգ, ներվր։

Tapisserie à —, օճախ մարդաւարակեր. էշելերինէք ապամ փէվկիի օլան խալի։

Personnaliser, ֆէրսոնալիզէ, ն. հանել (գբանն) յատկանձինն ոք. նշմարկցուցանել կամ ակնարկել յանձն ուրուք. (ախալի) այրընճա պիրինէք փոլտալիմոփ. 2. տ. **Personnifier.**

Personnalité, ֆէրսոնալիթէ, ին. անձնաւորութիւն. 2. անձնական նկարագիր. 3. անձնասիրութիւն. 4. ճշնամանական նկարագրութիւն յանձն ուրուք. ճշնամանք. շախսիյէն. 2. պիրինէք մախսուս ճիպէլէյէն. 3. պէնէլիթ. խօսկիլ. 4. պիրինին գլոնքը փօֆանմա. ֆնալ։

Personnat, ֆէրսոնա, ար. պատիւ ինչ ժառանգաւորաց եպիսկոպոսական եկեղեցւոյ. պիր նէվ ֆանօնիկէրէրին խոսիխան բիլիպէ։

Personne, ֆէրսոն, ին. անձն. ոք. մարդ. 2. կին. 3. իրեաք. անձն (ծրրտրգուճիեան). 4. գէմք (բայիդ). փէլէ. պարմ. ղախս. նէֆէս. գլուխ. 2. ֆարը. 3. խօնարմ. ոչինչ. 4. (ֆիլէ) ոչինչ։

S'assurer de la — de qn., ձերբակալ առնել, առնել գոք. պիրիսինի ֆոսիմա։

Payer de sa —, գիմապրտաւ լինել ի վտանգս. 2. հաստատացանել բովանդակ գիւր պարտիս. ճէրմէկլիկ փէնպէյի ընկհլէփէյէ պրոգիմոփ. 2. պիրին պօրճոնա խօրխուփ։

En —, ինքնին. անձամբ. գոնինէն. փէնպիսի։

Personne, ֆէրսոն, ար. ոչ ոք. 2. ոք. հիչ պիր փիմանէ. 2. փէլէ. փիմանէ։

Il n'y a plus — (au logis), ֆիտայիով ուղիղ է. անկտալ է ի մտաց. 2. այն ինչ ամառալ է. ոփլը պոլընտա փէյիլ. 2. հէնիչ էօլմիլ. փըր։

Personnée, ֆէրսոնէ, ած. էփ. կնճռոտակերպ, դիմակաւոր (առնակ). հոյլան պօրնաձա պէնէլէր. փէվկինէ։

Personnel, elle, ֆէրսոնէլ, ած. անձնաւոր. անձնական. անձնիւր. 2. անձնասէր. ջախսի. գոնի. ոչինչ. փէնպէյէ մախսուս. 2. պէնէլիթ իլիպէն. խօպին։

Personnel, ֆէրսոնէլ, ար. անձնական նկարագիր. բայա բարուց ուրուք. 2. անձինք. մարդիկ. ներկիյ'նի գոնիյէ. 2. նէֆէրտոն. պիր խէրպէ էշկիյէն փէշէլէր։

Personnellement, ֆէրսոնէլման, մ. անձամբ. ինքնին.

Perron, բերոն, ար. սանդուղք առաջի դրան. իշանիքի գետնայարկի. փոքո- ընթանքէ ներքին. ներքին աստիճան։

Perroquet, բերոկէ, ար. պապակայ. 2. կայմ ինչ նաւու. փոքր- շոշո. փոկան. 2. պէր ներ ուերկեր փերեայ։

De la soupe à —, հայց ճաշեայ գինեաւ. շարաթօ պոլիբերելել ելմէ։

Perruche, բերուշ, էգ պապակայ. 2. փոքրիկ պապակայ. փիլի փոփոխան. 2. փերի- փոփոխան։

Perruque, բերուկ, էգ. պիտակ վարսաք. կեղծ ծամք. փերուկ։

Perruquier, բերուկիէ, ար. յօրինիչ պիտակ վարսից կամ կեղծ ծամոց. փերուկեան։

Pers, perse, բեր, բերս, ած. կապոյտ կանաչ. մովի չափ երևիլ։

Per saltum, բեր սալտում, վազիւք. (հասանել ի քահանայութիւն) առանց ընդ խոնարհական աստիճանան անցանելոյ. ընդրօյօրօք։

Perse, բերս, էգ. պարսիկ կտաւ. աճէ չինի, պոմպօն։

Persécutant, ante, բերսեգիւտան, անդ, ած. ձանձիր. նեղիչ. ճախանձելի. օտանաբերօն. ընդիմին վերնի։

Persécuter, բերսեգիւտել, ն. հալածել. չարչարել. 2. նեղել. ճախանձել. պօլմ երևոյթ. ինայր երևոյթ. 2. ընդիմի. վերոյթ. պօլ ապրելմաք։

Persécuteur, trice, բերսեգիւտէօր, տրիս, ար. եւ էգ. հալածիչ. 2. նեղիչ. տանապարհագուցիչ. պօլմ, ինայր երևոյթ. 2. ընդիմի վերնի։

Persécution, բերսեգիւսիօն, էգ. հալածուածք. 2. նեղութիւն. ճախանձութիւն. պօլմ. ինայր. 2. ընդիմի. ինայրէնի։

Persée, բերսէ, ար. պիրսեան աստղատունկ։

Persévéramment, բերսեվերամման, ած. համապատասխանութեամբ. ի-պահելով։

Persévérance, բերսեվերանս, էգ. համապատասխանութիւն. համառաստութիւն. գերազանցութիւն. ի-պահելի. էֆոռէ։

Persévérant, ante, բերսեվերան, անդ, ած. համապատասխանիչ. ցանկապատական. աներանական. համառաստուն. ի-պահելի. էսիմիտար երևոյթ. ի-վարիչ։

Persévérer, բերսեվերէ, ն. համապատասխանել. ցանկապատել. գերազանցել. կաւ ձեռք. համբերել. խոպառ. էսիմիտար երևոյթ. պոյմանմաք։

Persicaire, բերսիքէր, էգ. առուն կին ծաղկատեր. պէր նեվ չէչեք ֆէրոն։

Persicot, բերսիքօ, ար. գերդձօղի. չէֆինալի անոթրէյէօն։

Persienne, բերսիէն, էգ. վանդակապատ պատուհան. ֆրէն ֆոֆէօ։

Persiflage, բերսիֆլաժ, ար. հեղնութիւն. պէհտէնմէ։

Persifler, բերսիֆլէ, ն. խոպ, ծաղր առնել. կատակել. հեղնել. մոխոլէ երևոյթ. պէհտէնմէ։

—, ն. ծաղրս բանս յարմարել. խոպալ. լսիէֆ երևոյթ։

Persifleur, բերսիֆլէօր, ար. կատակիչ. այպանող. պէհտէնչի։

Persil, բերսի, ար. ազատեղ. մաղդանոս։

Persillade, բերսիյատ, էգ. կերակուր (ի պախ մսոյ) համեմեալ ազատեղով. մաղդանոս (պէօյէ) ըմասը։

Persillé, ée, բերսիյէ, ած. Fromage —, պանիր

ԵՕԼՔ–Ո՛ ԻԼՔ. ՃՒՀՔ՛ՒՔ ՎՔՓ–ՄՒ ԻԼՔ։

Péroné, ԲՔ–Օ՜ՆՔ, ա՛ր. *խուչակուռնք. նուրբ ոլոր. Ֆօ–ր՜օ՜ ԻՆՃՒՔ։*

Péronier, ière, ԲՔ–Օ՜ՆԻՔ, Ք՜–, ա՛ձ. (ՂԻԶՔ) *նուրբ ոլորի. Ֆօ–ր՜օ՜ ԻՆՃՒՔ (–ԻՆԻՐՒ)։*

Péronnelle, ԲՔ–Օ՜ՆԷԼ, ԻՓ. *շաղակրատ կին. ԻՒՎԷՂՔ Ֆ՜ՐԸ։*

Péroraison, ԲՔ–Օ–Ք՜ՂՕՅ, ԻՓ. *վերջին բառնք. Համառօտիւք երկրորդուածն. ՆՔՒՒՆՃՔ Ք՜–Լ Ֆ՜Ք–Լ՜Ա. ՓԸ՜՜ՈՃ ՐՔ՜ՓԲ՜ՐԼ՜Ա։*

Pérorer, ԲՔ–Օ–Ք, Ն. *ՃԱՈ. արկեալ խօսել. երկայնաձիգ բառս բարբառել. ԽՒՐԱՈՂ ԵՒՒՔ՜։*

Péroreur, ԲՔ–Օ–Ք՜Օ՜, ա՛ր. *երկայնաբան. շատախօս. ԸՕՓ ՎՔ ՈՒ–Ը՜–Ո՜ Ո՜ԵՕՂԷՒՔՈ–Լ՜ՓՕՂՈ։*

Pérot, ԲՔ–Օ, ա՛ր. *ծառ կրկնապատիկ ժամանակաւ աճեցեալ քան զսովորական ժամանակ Հասմանն. ՒԼՓ ՓՔ–ՈՐՓՔՈ ԻՓՒՈՃՔ ՓՔՈՒՐՔ ՊՐՕՓԸ–Լ՜Ո Օ՛ՐՈՈ ՄՈՊՔՈ ՓՈՈԸ։*

Perpendiculaire, ԲՔ–ԲՕՃ–ՓՓԲ՜–Ք՜–, ա՛ձ. (ԳԻԾ) *ուղղորդ. ուղղածիգ վերուստ ի վայր. ՓՕՂՒՐ. ՈՐՈ–Ո։*

Perpendiculairement, ԲՔ–ԲՕՃՔՓԲ՜–Ք՜–Ը՛ՈՃ, Ի. *ուղղորդ. կշիռ ի վերուստ. ՈՐՈ–ՔՈՈ։*

Perpendicularité, ԲՔ–ԲՕՃՔՓԲ՜–Լ՜–ԻՔ, ԻՓ. *ուղղորդն լինել. կշիռ ուղղութիւն. ՓՕՂՒՐԼԻՔ. ՈՐՈ–Ո ՕԼՈՒ։*

Perpendicule, ԲՔ–ԲՕՃՔՓԲ՜–Լ, ա՛ր. *գիծ ուղղորդ վերուստ ի վայր. Յ. կապար, կշռոց ճարտարապետաց. ՓՕՂՒՈ, ՈՐՈ–Ո Լ՜ՐԼ՜Ը. Յ. Լ՜ՔՕ՜–Լ. ԻՓՈՈՔՓԼ. ՊԻՈՈ ՐՔՐՕՂԻՈՔ։*

Perpétrer, ԲՔ–ԲԻՔՐ–Ք՜, Ն. *գործել (յանցանս). (ՓՕՊՕՀՈՒ) ԻԼԼՔ՜Ք։*

Perpétuation, ԲՔ–ԲՔ–ՔԲ՜–Ո՜ԻՕՅ, ԻՓ. *միշտնջենաւորս ուեւակատուԹիւն. ԲՕՔՔՒՒՔՒ. ՓՕՂՒՐԼԻՔ. ՓՕՂՒՈՈ ՈՔ՜ՐՈՈԸ։*

Perpétuel, elle, ԲՔ–ԲՔ–ՔԲ՜–Է, ա՛ձ. *միշտնջենաւոր. յաւիտենական. անդադար. 2. ցանգարդ. Հանապազորդ. 3. յաճախ. ատէպ. սովորական. 4. (պաշտօն) ցկեանս. կենօք չափ. ԲՕՊԲՔ. ՓՕՂՒՐ. 2. Ի–ՓՕՎԻՈ. հԲՐ ՊԲՈ. 3. ՈԸՔ. ՈԸՔՅՈ ՊԼ–հՐ ԲՕՔՈ. ՈՓԲՒ Օ–Լ՜ՈՈ. 4. ԲՕԼՔ–ՈՃՒՒՔՓՔ՜. ՊՒ–ՐՒՒ–Ո ԲՕՐՒՒ–ՈՓՔ։*

Perpétuellement, ԲՔ–ԲՔ–ՔԲ՜–Է–Ը՛ՈՃ, Ի. *միշտնջենապէս. ՈՒՆԴԱԴԱՐ. ատէպ. ՓՕՂՒՈՒ. ՈՐՈ–ՔԲՎՈՈ. ՈԸՔ ՈԸՔ։*

Perpétuer, ԲՔ–ԲՔՔՒ–Ք՜, Ն. *միշտնջենաւորս գործել. ԲՕՊԲՔ, Ի–ՓՕՎԻՈ ԲՒՒՔ՜։*

Se —, Յ. *միշտնջենաւորուիլ. Հանապազորդիլ. տեւիլ. ԲՕՊԲՔ ՓՈՈ–ՐՈՈՔ. ՈՒ–ՐՈՈՔ։*

Perpétuité, ԲՔ–ԲՔՔՒ–ԻՔՔ, ԻՓ. *Հանապազորդութիւն. միշտնջենաւորութիւն. ՈՒՆԴԱԴԱՐ ՈՒՏԱԿԱՆՈՒԹԻՒՆ. ՓՕՂՒՐԼԻՔ. ՎՔՓ. ԲՕՊԲՔ. ՔՕՊՔՓԼԻՔ։*

À —, Ի. *միշտնջենապէս. ցԲՐԿԻՒՆՍ. ՓՕՂՒՈՒ. ԲՕԼՔ–ՈՃՒՒՔՓՔ՜։*

Perplexe, ԲՔ–ԲԼՔՈ, ա՛ձ. *կասկածոտ. վարանեալ. վարանական. Լ՜–ՊՀՔԼ. Ի–Լ՜ԻԼ. Ի–ԼՔՎԼՔԼ։*

Perplexité, ԲՔ–ԲԼՔՈ–ԻՔՔ, ԻՓ. *վարանք. երկմտութիւն. տատամսութիւն. Լ՜–ՊՀՔ. Ի–ԼՔՎԼՔԼԼՔ։*

Perquisition, ԲՔ–ՓԻԼ՜–ՔՕՅ, ԻՓ. *խոյզ եւ խնդիր. ՃՇԳՐԻՈ ՔՆՆՈՒԹԻՒՆ. ա՛ր–Լ՜ԸՐՈ. ՓԸՓՓ–Ո՜Լ՜Ը ՐՒՔՖՒՒԼ։*

Perrière, ԲՔ–Լ՜Ք–, ԻՓ. *քարահատք. ՐՈ–Լ Լ՜Ղ՜Ը՛, ՕՃ–Ղ՜Ը։*

Perrique, ԲՔ–Լ՜Ք, ա՛ր. *փորթիկ պատկայ. ՓՒ–Լ՜Ը–Փ ՓՓ–Ո՜Ղ՜Ո։*

Périsystole, բէր-իլ-իստ-օլ, ին. ան-ջատ-ում ժ-նդ-ման-ց սըր-ան, շնչ-ական-ց. նոպ-ք ան-ժա-ընչ ա-տա-ը։

Péritoine, բէր-իթ-ոան, ա-ր. ներ-քին ժ-ապ-անթ-ա-պատ-վական, փոր-ոտ-ց. ճկ-ղ։

Perkale, ա. Percale.

Perle, բէր-լ-ը, ին. մար-գար-իտ. ա-լն. 2. կամ-իլ ջր-ոյ. 3. ապ-նա-ապ-ական. 4. ազգ բնչ նշան-ապր-ոց. մար-գար-իտ. բնձի. 2. ա-ա պա-մլ-ա-ը. 3. եղ ա-լ-ա-ը. 4. պէր ըն-ր-լ-ո հա-րֆ։

Gris de —, մարգ-արտ-ապ-ոյն. ֆէր-լա (բ-ն-ի)։

Les perles des cieux, աս-տղ-ք. Խ-ԼԻ-Ը-Լ-Ա։

Perles, ին. յ. մարգ-արտ-աձև զարդ-ք ի շինտ-ածս. պէ-նոպս բնձի-վ-ր պէ-լէ։

Perlé, ée, բէր-լ, ած. մարգ-արտ-ապ-ար-դ. 2. գեղ-գի-ղ-ալ, յարդ-ար-կալ, յղա-տակ (նաւագ). բնձի-լ. 3. ա-հձ-ն-լ, պէրր-ոֆ (նոպ-ղ)։

Perlure, բէր-լ-ա, ին. ան-հարմ-ար-ութ-իւն, խնդր-ատ-ունդ-ք եղ-ջերց-ո եղ-ջեր-ու. կէյ-ի պօ-յնա-պօ-ան-ոան ե-ա-ր-ը ե-ա-ր-ա։

Permanence, բէր-ման-ա, ին. տե-ւական-ա-ր-ութ-իւն. մնա-ցական-ութ-իւն. 2. հաստա-ատ-ուն, մնացական յան-դիման-նական-ացա-ր-ութ-իւն ՔՐԻ-ստ-ի ի գո-հա-ր-ե-ան խորհրդ-ան. ֆէ-ա-վէ-ֆէ-ի. ա-ր-ֆ. պա-ր-մ. ի-ն-ի-ր-ա-ր. 3. ի-ա կ-ֆէ-ան-պ-ի-ղ-ի-ն ա-լ-ի բ-ե-պ-ան-ի-պ-ի-ր ֆ-յ-ի-ի ֆէ-ֆ-ա-վ-ա-ղ-ա։

Permanent, ente, բէր-մա-նան, ա-ի-ր, ած. մնացական. տե-ւական. հաստատուն. պա-ր-ա-ր. պ-ֆ-ը. ֆ-վ-ի. ֆ-ա-ի-ֆէ-ր-ր։

Perme, բէր-մ-ը, ա-ր. նա-ե-ի-ն Յա-ձկ-ց. պէր ձէվ Օ-ման-ը կ-ֆ-ի։

Perméabilité, բէր-ֆէ-ա-կ-ի-ե-ի-ի-ի

ղան, կէա, շափ ժամանակի. ժամանակ. 3. ժամանակ առաւտիճանաց հիւանդութեան իւրիք. 4. ժամանակ դարձի կնքման. 5. շրջուած. շրջան բանից. պատրաստութիւն. պէր աչքերնին պոչերուն, պեվրէ. 2. հ-պտիլ. վազիլ. 3. պէր խոսիկնէ պէրիկներնին վազիլը. 4. ըլիմ նէվզիկին. 5. ֆըէրա. ակօզ պուղ

—, ար. կատարուիլ. ծագ. կէա և ատհմանի. 2. անկայուն ժամանակի. ժամանակ. ած. ա-ճ. խէ-փոխ հերիկոլ. 2. հ-պտիլ. վազիլ:

Périodicité, բէր-իօտիսիթէ, էն. շրջանաւոր, ժամանակեալ դարձ. նէվզին. նէվզիկնէ պէօնէ-ը:

Périodique, բէր-իօտիք, ած. շրջանաւոր. ատհմանեալ. ժամանակեալ. 2. մի շրջուածով. մի շրջանօք բանից. պէվէրէլ. նէվզիկնէ. վ'ազիլ տ-ացկեն էլ օլան. 3. ակօզ պուղը ը. ը֊ ֆըէրա:

Périodiquement, բէր-իօ-պիքման, ած. շրջանաւ. ժամանակեալ կամ ատհմանեալ ինչ կարգօք. 2. շրջանօք բանից. տ-ացկեն վազիլ էլ. նէվզիկնի էլ. 2. ֆըէրա-լէր էլ:

Périoeciens, բէր-էօսիէն, ար. յ֊. շրջապտնակը. պէր պէ-ըգ'ի ն-ա-լ կ'ապ-լէոզ:

Périoste, բէր-իօս-տ. ար. ժամանի ատկրաց. փէզ֊ պ-ար:

Périostose, բէր-իօս-տօզ, էն. այատումն ժամանի ատկրաց. փէզ֊ պ-արը-ը կ'ապ-լէոզ:

Péripatéticien, enne, բէր-իբ-ատ-իսիէն, էն, ած. պէրիպատաւտիկեան. ճեմական. ման-ացկեն:

Péripatétisme, բէր-իբ-ատիսմ, ար. պէրիպատաւտիկեան, ճեմականաց փիլիսոփայութիւն կամ դպրոց. ման-ացկեն ֆէյլ-ա-ֆէյլէն կ'ապ-ա֊ ման-ֆէզլէ:

Péripétie, բէր-իբէ-է, էն. յանկարծադէպ փոփոխութիւն բախտի. ֆէլէյին պէրպէն պէրիք պէօնէ-ը:

Périphérie, բէր-իֆէր-է, էն. շրջանակ, շրջապատ պիծ (կորինչ ձեւոց). էրիրաֆ. չէվրէ:

Périphrase, բէր-իֆ-ազ, էն. դարձուած բանից. շրջապատութիւն. փօլ-ըգէ ակօզ:

Périphraser, բէր-իֆ-ազէ, ը. խօսիլ դարձուածով բանից. պատ ի պատու բանս իւր ասկանիլ. փօլ-ըգէ ակօզ էլ չ ակօյլ-ա-ը:

Périple, բէր-իբլ, ար. շուրջանակի նաւարկութիւն. ի-հ֊յ պէ-ի-էրի-ֆ-ը պէօնէ:

Péripneumonie, բէր-իբնէօ-մօնի, էն. ծ-ոքապատ-բորբոքութիւն ծ-ոքոց. ա-ֆ ճ֊յէր էլ-էրի:

Péripneumonique, բէր-իբնէօմօնիք, ած. ծ-ոքապատ. 2. ծ-ոքած. ծ-ոքապատ. ա-ֆ ճ֊յէր էլ-էրինէ պ-ոյէր. 3. ա-ֆ ճ֊յէր էլ-էրինէ ա-ղր-ըգ:

Périptère, բէր-իբ-տէր, ար. չինուած սիւնապատ. էրիր-ը ը. պէրպէ-էլ է ա-ֆը:

Périr, բէր-իր, ը. կորնչիլ. վախճանիլ. մեռանիլ. կործանիլ. յատանալ. 2. նաւակոծ լինել. ընկղմիլ. պ-ոյդ ու-մ-ը. պիճիկ-ա. էօլ-ա-ը. փէ-ը-ա-ը. ֆէնա-լանմա-ը. 3. ի-ֆ֊ ֆ-ա-լանմա-ը. պ-ամ-ա-ը:

Périsciens, բէր-իշ-իէն, ար. յ֊. շրջապատաւորեալներ. մանըֆ-ըն֊ի ղ-ա-ր-ֆէն ի-ֆ-ա-լ-ը:

Périssable, բէր-իս-ա-լը, ած. կորսուածական. ապականացու. ի-ֆ-ը-լ-ը. ֆ-անի:

Péristaltique, բէր-իս-տալ-տիք, ած. զեռուն, ատգնակերպ (շարժումն աղեաց). (պ-ուղը-ա-փլ-ըգ֊ հ-ր-ի-ֆ֊ի) պէ-պէ-իէ-ի:

Péristyle, բէր-իս-տիլ, ար. սրահ կամարակապ. պատ-իճ սիւնազարդ. պէրի-ֆ-ը ա-ֆ֊ ղ-յ-ան:

Se —, ɔ. կատարեալ եւս լինել. կատարելանալ. կատարելագործուիլ. ի վեր ելլել. ի վեր ելլել. ի վեր ելլել.

Perfide, բեր-ֆիտ, ած. նենգաւոր. անիրաւ. սուտ. ղծտոտ. խոտն. խաբուկ.

Perfidement, բեր-ֆիտ-ման, մ. նենգաւորաբար. խորամանկ. ղծտոտ. խաբուկ.

Perfidie, բեր-ֆի-տի, է. նենգաւորութիւն. չարութիւն. հնարք. խորհուրդ. խաբէութիւն.

Perfolié, ée, բեր-ֆօլ-իէ, ած. (տերեւ) ընդ որ ծակեալ եւ անցեալ է ասուն. օրինակ. ընդ որ ծակեալ եւ անցեալ է ասուն.

Perforant, ante, բեր-ֆօրան, անտ, ած. ծակիչ. ծակող. ծակող.

Perforatif, բեր-ֆօր-ա-տիֆ, ար. ծակելու կարող. ծակելու կարող. ծակելու կարող.

Perforation, բեր-ֆօր-ա-սիօն, է. ծակելն. ծակումն. ծակելն. ծակելն.

Perforer, բեր-ֆօր-ի, ն. [ծակել. ծակել. ծակել.

Péri, բե-րի, ար. պարիկ. պարիկ. պարիկ.

Périanthe, բե-րի-անթ, ար. պատեանք ծաղկի. պատեանք ծաղկի. պատեանք ծաղկի.

Péribole, բե-րի-բոլ, է. շուրջանակի պարսպեզ զմեհենաց կամ գամբիք. շուրջանակի պարսպեզ զմեհենաց կամ գամբիք. շուրջանակի պարսպեզ զմեհենաց կամ գամբիք.

Péricarde, բե-րի-կարտ, ար. պարկ սրտի. պարկ սրտի. պարկ սրտի.

Péricardine, բե-րի-կարտ-ին, ած. պարկի սրտի. պարկի սրտի. պարկի սրտի.

Péricarpe, բե-րի-կարփ, ար. պատիճ սերմանեաց. պատիճ սերմանեաց. պատիճ սերմանեաց.

Périchondre, բե-րի-խոնտր, ար. պարուսան, թաղանթ ածառաց. պարուսան, թաղանթ ածառաց. պարուսան, թաղանթ ածառաց.

Péricliter, բե-րի-կլի-թել, ն. ի վտանգի կալ. ի տագնապի լինել. ի տագնապի լինել. ի տագնապի լինել.

Péricrâne, բե-րի-քրան, ար. թաղանթ գանգի. պատեանակ ոսկրատանգի գլխոյ. պատեանակ ոսկրատանգի գլխոյ. պատեանակ ոսկրատանգի գլխոյ.

Péridot, բե-րի-տօ, ար. սակեաք. տգդ ինչ գիմիտի. տգդ ինչ գիմիտի. տգդ ինչ գիմիտի.

Péridrome, բե-րի-դրոմ, ար. շուրջանակի սիմնագարդ ճեմելիք. ներ գիմս երկրաքանդակ պերիստիլ կերտիճ է. ներ գիմս երկրաքանդակ պերիստիլ կերտիճ է. ներ գիմս երկրաքանդակ պերիստիլ կերտիճ է.

Périgée, բե-րի-ժէ, ար. երկրամերձ կէտ գնայուն աստեղաց. ներ երկրաբնին երեւի նորա ընդ օրն նոցա. հասնիլ.

Périgueux, բե-րի-կիօ, ար. արջնաքար. ներ նիւ գինի. ներ նիւ գինի.

Périhélie, բե-րի-հէլ, ար. արեւամերձ կէտ գնայուն աստեղաց. ներ արեգակնին կիսնէլ են նորա օրոնք. հասնիլ նոցա. ի մի նոցա.

Péril, բե-րիլ, ար. վտանգ. տագնապ. ճգնութիւն. բիհլէտ. վտանգագործ. ճգնական.

Périlleusement, բե-րի-լիօզ-ման, մ. վտանգաւոր. ի վտանգի. բիհլէտ եւ. բիհլէտ-էլէ.

Périlleux, euse, բե-րի-լիօ, իօզ, ած. վտանգաւոր. վտանգագործ. ճգնական. վտանգագործ. ճգնական. վտանգագործ. ճգնական.

Périmer, բե-րի-մե, ն. չմնալ այլ եւս օրոմանի. լինել անվաւերական ընդհատութենէ գատին. փոքր ինչ ժամանակ չանցեալ գատին. փոքր ինչ ժամանակ չանցեալ գատին.

Périmètre, բե-րի-մէտր, ար. շրջանակ. շրջագիծ. շրջագիծ. շրջագիծ.

Périnée, բե-րի-նէ, ար. անդրպատ ընդ արքանն եւ ընդ ամօթոյս. խոյտ էլէ պերինէն արս էրէլ.

Période, բե-րիօտ, է. շրջուած, շրջան, յայտարարութիւն գնայուն աստեղաց. 2. շրջ-

կարնչել. 5. կործանել. վատաբարանալ. ի կորուստ մատնել. զրկել օրմանե. պոհմանե. 2. ինօրինմէ, նոպէպիս օրմանե. 3. զոյգ օրմանե. խօլաշուքրմանե. 4. պօշտրմանե. ինքնէն օրմանե. զոյգ օրմանե. 5. փոչնէ. չնվելա ասպրմանե:

Perdreau, բեռտօ, ար. վաքրիկ կաքաւ. ձագ կաքաւու. փեռնիկ խավբոսաս:

Perdrigon, բեռտրիյօն, ար. ազգ ինչ ասլարդ. ոչխ ճինա երէ:

Perdrix, բեռտռի, էգ. կաքաւ. թռչուն ինչ. փեռնիկ:

Perdu, ue, բեռտու, ած. կորուսեալ. մոլորեալ. 2. վայրապար. պուր. անօգուտ. 3. չէք յաչագ լինալ. անհետ. աներեւոյթ. 4. թըշուառ. անուանարկ. անարգեալ. կործանեալ. 5. հեռաւոր. անշէն. անբնակ. 6. լկտի. անամօսկ. 7. յիմարեալ. զոյգ օրմալ. խօլաշուքրէլ. 2. պօշ. պօշ ինչ. ֆոփերուչ. 3. ինօրինմէ օրմալ. նոպէպիս. 4. ոչխի. ասլը պօշտալմալ. խօր. փշնէն. 5. երբոք. վերան. ասփին օլսանմալէ. 6. ըրըչ. խոպոչ. 7. նըլնըն. ասիլընմայուրսաք:

Courir, Crier comme un —, ընթանալ, ազաղակել ամենայն զօրութեամբ. պիւրիւն ֆաւվերէյլե ֆօչմաք, պոզըրմաք:

À corps —, յարձակաբար. առանց խորհրդոյ. անխնայ. առլոփոլը. փշնէնմէպսիք. ասիլընմայուրսաք:

Être — d'honneur, զորաւանալ պատուիւն. ղանընը զուտ երնիք:

Père, բեռ, ար. հայր. փեպեր. պապա. ոխ:

De — en fils, արդի ի հօրէ. երվլասան երվլաս:

Un — la joie, ծաղրածու. ինչփուրճի:

Pérégrination, բեռեղրինասիօն, էգ. պանդխտաւճիւն. ճանապարհորդաւճիւն թաստաչխատիւ. ասլը սիմլերէ երնելդա:

Pérégrinité, բեռեղրինիթե, էգ. օտարաւճիւն. պանդխտիւն. երպանճըլըք. ղարիպլէք:

Péremption, բեռոդզիսիօն, էգ. անվաւերաւճիւն (գործի իրիք յընդհատաւճենէ ժամանակի). (ինքնաճանըն ասլաը փերվելփյինեքեն սովը հոփըճանըն) ասփին օրմասը:

Péremptoire, բեռոդզիթուար, ած. լուծիչ. եզծիչ. անվաւեր գործիչ. 2. հատու. կարկիչ. սպաշիչ. նոպիսինք, ասյըլմալ, ասփին խոխան. 2. ասն. պովսյը փերան. ֆոխե:

Péremptoirement, բեռոդզիթուարման, ած. վճռաբար. հաստատաւճեամբ. հատու քանիւք. ճեղնէն. ֆոխեն. ասլօղի փերվելէ:

Perfectibilité, բեռֆեքթիլիթե, էգ. կարողաւճիւն կատարելագոյն լինելոյ. փերմելէյեն փոպուլէյեսին:

Perfectible, բեռֆեքթիլ, ած. կարող կատարելագոյն լինելոյ. փերմելէյեսին հիմդին:

Perfection, բեռֆեքսիօն, էգ. կատարելաւճիւն. կատարումն. 2. վախճան. կատարումն. փերմելէյեն. 3. իմալ. ինքփիլ. ոչխի:

En —, ած. կատարելապէս. քաւիկ. ոչիփերմալ. փերֆե ալը:

Perfectionnement, բեռֆեքսիոնման, ար. կատարելաւճիւն. կատարելագոյն յարդարուճն. իմալ. հո՛պք փերմելե ինինէրմե:

Perfectionner, բեռֆեքսիոնե, ն. կատարեալ գործել. կատարել. կատարելագոյն յարդարել. իմալ ենիմք. հո՛պք փերմելե ինինէրմե:

ընդմանել. թափ անցանել. անցանել ընդ. 3. Հատանել անցանել. ճեղքել. պատառել. փչվել. 2. իլիքի ներվի. իլինի ներվի. 3. իլինուին ներվով լինվի. խորհուրդ. պերճախոս ներվի.

— l'avenir, յառաջագոյն տեսանել զառաջապան. օգնական ըստ ներոյ ներվին.

— du vin, ծակել զտակառն ի հանել գինի. ըերուել ըստ ներոյ իլին ֆելըզոյ պերվի.

— les nuits, զգիշերն անքուն անցուցանել. պերվիլան ինճեպի աչսոմոտութ ներվիի.

—, ն. երեւել. բուսանել. բանալ. արուաբո ելանել. յայտանել. 2. յառաջագէմ լինել. յառաջանալ. 3. Հայել (տան ի փողոցն). Հատանել. ելանել. 4. ընդմտանել. խրամուխ լինել. ներօրինվի. պերվիլ. պուլըմտ. ըզբնտ. պերւլէ օմտ. 2. իլերը ներվիի. պերօրինվի. 3. (իվ ոտ ի խըզերինը) պոմտ. ըզբնտ. 4. իլինի ներվի. պերվինի վրմտ. Un homme bas percé, այր չուտա. պերֆիլ ոտա՛.

C'est un panier percé, վատնիչ այն է. չըֆ իորֆիզ ոբը.

Percevoir, ներոպըտա, ն. ժողովել, ընդունել. պահանջել (Հարկս). 2. ըմբռնել. իմանալ. Հատու լինել. պերվըրվի. ալմտ. խոհուել ներվի. 2. պոռնտ. անլսմտ. ֆերմ ներվի.

Perche, ներ, իգ. ձուկն ինչ անոյշ յոյդ. 2. ձող. 3. լծակ (չափ ինչ). 4. եղջեւր (եղջերուի . . .). խանչիր պատըզը. 2. ոբըբտ. 3. ոբըբտ (ներըլը—). 4. (ներիր . . .) պոռնտա՛.

Percher, ներ, ն. գադարել. Հանգչել ի ծառոց. Հարօրանալ ի վերոյ ձաղոյ. պերճախոս. ֆօնմտ.

Se —, յ. ի բարձանդակ ինչ տեղւոջ կալ. ներոտ ներոբ պոռնտ.

Perchoir, ներոպոռ, ար. գագար ի ծառոց. պերճախոս. ֆոնճտ ֆօնճտ ոբըբտ.

Perclus, use, ներֆլը, ըստ, ած. անդամալոյծ. ընդարմացեալ. ներօրինմ. ներֆոռ.

Perçoir, ներոսոռ, ար. գայլիկոն (տակառի). (ֆըլը) պոռոսոռ.

Percussion, ներֆլոզիօն, իգ. Հարուած. բախումն. ընդՀարումն. ոբոռ. լամմ. ֆոմֆմ.

Perdable, ներոռտլը, ած. կորնչելի. ըստ ոլոռ.

Perdant, ներռտ, ար. յաղթեալ, կորուսանող ի խաղս. օյոռնոռ ըստ ներն. օյոռնոռ ներնիլեն.

Perdition, ներռպիօն, իգ. վատնումի ըստ. 3. կորուստ. գատապարտութիւն. խորֆ, ներլեֆ ներմ. 3. ըստ. ֆերհերնմ ֆոբլ օլմ. ճոը ըստ օլմ.

Perdre, ներռտը, ն. կորուսանել. 2. կորուսանել զգինն. անկանել ի գնոյն. ոռժոզել. 3. ծախել. ապաքանել. կործանել. 4. կորուսանել. պարտեալ լինել ի խաղս. ըստ ներմ. 3. պերհոռընտան ըստ ներմ. պերհոռ ներմիմ. ըստ ներմ. 3. ներլեֆ ներմ. ներլերմ. պերլիլեն ներմ. պօռըմտ. 4. օյոռնոռ ներնիլեն. ըստ ներմ.

Se —, յ. Նաւակոծութիւն կրել. ընկղմիլ. 2. անհետ լինել. չեք յաւաց լինել. 3. մոլորիլ. զարուռզի անկանել. 4. եղծանել. ապաքել.

մասուզաստանոց ծառոց. Խնձոր ֆիստան պտղաբեր, ընդարձակ. նվիրյալ։

— de pepins naissants, աւազան մանրիկ կամ նորածին ձկանց. պտղէի խոշոր ձկնկիթ. Ը. սուբ. ծակիչ. նուրբ. հաստ. տասուկ. իլինե կիլկեն. իլերի կիրեն. Ց. սիվրի. պեխճի. ինճե. փոփին։

Des yeux perçants, աչք քաջատես. փոփին կիօղ։

Perce, Metire en —, բանալ ծակ ի տախտակն (գինւոյ). (լերտոյ եզեր ինչ) ֆըլըյը պելմե։

Percé, ը. պ. Percée.

Perce-bois, ծակ-պատառ, ը. ուտիճ (փայտի). ընկերք փատառ։

Percée, ծակ, ի. պատղատոյ յանուատի. օրմանպատղըմըզ եօլ։

Faire une —, մուանել ի ճանապարհորգելն. եօլճատել ետքը իտկեն պէր երերե կիրմե։

Perce-feuille, ծակատ-ֆեօյլ, ի. ատնկ ինչ. պէր նվիր ֆիստան։

Perce-forêt, ծակատ-ֆօրէ, ը. արտրդ դիմադրաւ, անատատմուխ. օրմանս կիրիչեն, փերվազըզ ոչիը։

Perce-lettre, ծակատ-կը, ի. գործի ծակոցիկ, ձեռնատպերէ պերչենե պէրի։

Percement, ծակատըմ, ը. ծակուածք. Ը. ծակ. ծակուած. անցք. պէրը. Ը. պէրի. կիրիպ։

Perce-neige, ծակատնէյ, ի. ձմերայական ձիւնածաղիկ. պէր նվիր ֆըշ էյէյ։

Perce-oreille, ծակատօրէյլ, ը. ականջատատուս. ատնկնատատուս. միջատ ինչ. ֆօրըզ ֆօլան։

Perce-pierre, ը. Passe-pierre.

Percepteur, ծակատէֆթէօր, ը. ընդունող. ժողովող (հարկաց). հարկահան. բաժատու. ծահոխլտոր. ճոպէ. պոճտոր։

Perceptibilité, ծակատէֆթիպիլէթե, ի. ընդունելին, ժողովելին լինել (հարկաց). Ը. գնահատութիւն. գգալի, ազդելի հանգամանք. ծահոխէ ֆոպէլ օլմա. Ը. փօյօլմա, կիօրի-լմե ֆոպէլէյէնլիկ։

Perceptible, ծակատէֆթիպլը, ած. ժողովելի (հարկ). Ը. ազդելի. գգալի. տեսանելի. գնահատ. փէվէյէրլէր. ալընըր. ծահոխլ օլտնոր. Ը. փօյօլտր. կիօրի-լէր։

Perception, ծակատէֆթիօն, ի. ընդունելին, ժողովելին (հարկա). բաժատուութիւն. Ը. պաշտօն բաժատուի. Ց. ըմբռնութիւն. ճանաչութիւն. հատողութիւն. ալմա. փէվէյէրլե. ծահոխլ. Ը. ծահոխլտուրլէթ. Ց. անլայըզ. ֆիհմ. կիատվէտր։

Percer, ծակատ, ն. ծակել. ծակոտել. բանալ. Ը.

ձուք · 3· թոշակաւոր · առճկակեր · որ առնու տուրս յեկեղեցական հասից · ի· առաջին, գլխաւոր պաշտօնեայ Հոգնդացւոց · ԼԵՏԼԻ ԼԻՆՈՒԼԻԵ՝ ՀՈՒՐԲ · 2· փերայլաչէր էերոթ էչխով ոտին օլոն · 3· խ–լէֆէ օլոն · խայխլի · փլէոե լեւէրէոեն վերլի օլոն · 4· ֆէլէֆնեոով ԼԻ–ոէԼ՚Ի ոեվլէ՝ լէՒ գալը · նալբէր ալէՒ՞։

Pensionnat, բանսիօնա , ար · դպրոց ներքին աշակերտաց · ԼԵՏԼԻ ԼԻՆՈՒԼԻԵ՝ ՀՐԲԼԻԿ։

Pensionner, բանսիօնէ , ն · առճիկ կարգել · թոշակ տալ · ԼԻՆՈՒԼԻԵ՝ ՎԵՐՒԲ։

Pensum, բէնսոմ՝, ար · (յ· Des —s). աշխատութիւն եւ դնալ ի վերայ աշակերտաց վասն պատժոյ · պատիժ · ՅԷՆ ՏԻԼԻՆ ՈՂՐ ՀԻՐԲՐՈՒՆ ԽՆԼԻՐԻՆԷ ՀՕՈ–ԼՈՆ ՏԻ։

Pentacorde, բենդոքօ–ո , ար · քնար հինգաղի · պէՀ ՐԻԼԼԻ ԷՒՄՆ։

Pentadécagone, բենդոգոնէ–կ–օն , ար · հնգեւտասանանկիւն · օ·ոԼԻՒՒՒ–ՈՒԼ։

Pentaglotte, բենդոլօդ , ած · հնգալեզու · հինգլեզուական · պէՀ ԼԻ–ոաՒՈՒԼԸ։

Pentagone, բենդոկօն , ած · հնգանկիւն · պէՀ ՒՒ–ոԼԻՒ (ԼԻ–ՒԼ)։

Pentamètre, բենդոմէդո–ր , ած · հնգաչափ (ասիկերոնին) · (ՒՈ–ՒԼ–Ի՚) ՒԲՆՃԻՀՂՆԻ։

Pentapaste , բենդոբաոդ , ար · հնգանիւ մէնբենայ · պէՀ ՀՈՒՒՈՐԱԼԸ ԼԻՒ–Ի ՈՒԼԻՒԻ։

Pentateuque , բենդոդէօֆ , ար · հինգ դպրութիւնք հինգօրինաւոր · ՐԻՒԼՐՈՒ · ՒՒ–ՐՈ–ՈՒԼ ՏՈ–ՈՒ։

Pentathle, բենդոթիլ , ար · պենտաթիլոս · հնգամարտիկ կռիւ · պէՀ ԼԻ–ՐԻԼԼԻ ՕՅՈ–Ն։

Pente, բոնթ , էզ · զառ ի վայր · զառ ի լճափ · դար · 2· յօժարութիւն · միտու-

թիւն · 3· ծռապ չուրջ դձեղուամբ մնհճաց · ԼԻՒԼ · ԼՕ–Ի–ՒԼ · 2· ՀԻՒ· 3· Ի–ՐԻՕԼ ԼՕՐՒԼ–ՈՒ–Ո ՖՈ–ՐԴՈՒԼՈՒԸ։

Pentecôte, բոնթէքօթ , էզ · պենտակոստէ · գալուստն սրբոյ Հոգւոյն · Ի՚ԴԲ ԼՈ–ՈՒԼԻԵ՝ ՏԷՒՏԷՕԼԻ։

Penthèse , բոնթեզ , էզ · Տեառնընդառաջ առ Ցիմէոն · ոսն սրբոյ Աստուածածնի Կուսին Մարեամայ · ՈՒԼԸ ՊԵՐ–ՈՒ–Ո Ի՚ԴԲ ՐՈՒՒՏԻՐԻ ։

Pentière, բ· Pantière.

Penture , բոնթ–ո , էզ · էգ ծնիի բեւեռաձայ իրրեւ գսահ ի վերայ գրան, պատուհանի · Ի–ՒԼ–ո , ՏԷՆՏԻՐԻԲ Ի–ՒԼԻՐԻՆԸ Ի–ՒԼ–Ի ԼԻՒԻ ՀՇԻԼՈՆՀԸ ՊԻՒԼ ՐԻՒԼ։

Pénultième, բէնիւլ–թիէմ՝, ած · առընթեր վերջնոյն · վերջնընթեր · սն Ի–ՈՒԼԻ–։

Pénurie, բէնիւ–ռի , էզ · անբաւութիւն · կարօտութիւն նուազութիւն, չքաւորութիւն · ԲԷՐԼԻԸԲ · Ի–ՕՂԼ–Ի · Ի–ՕԻ–ՈՒ–Ո ԼԻ–Ի։

Péotte, բէ–ոթ , էզ · նաւակ ինչ · պէր ՆԷՂ Ի–ՅԼԻԸ։

Pépastique, բէբ–ոաթիք , ած · ամրիչ , Հալիչ (բեղ) · ԱՒՒ–ՈՐԻՏԻ (Ի–ՐԻ)։

Peperin, բէբէր–ին , ար · պղպեղաքար · պէր ՆԷՂ ԴՈ–ՆԷԼԻ ՏԻ–Ի։

Pepie, բէբէի , էզ · վերք , այսուհի ի ծայրս լեզուի Թռչնոց եւ Հաւուց · ԲԻՒԻ–։ **N'avoir pas la** —, մուագեաբ , բաղում ըմպել · 3· չառ Իօսել · Ի–ՒԼԻ–Ի ՒԼԻ–, ՄԸՏ ԻՒԼԸ–։ 2· Լ–Ֆ–ոաՆ–ԼԸՏ ԼՈՒԻ–Ի։

Pépier, բէբիէ , ն · ձճռուկ եւ ձղել ձՆձղրկաց · ԱԲՐԼԻ Ե–ՒԼ–ո ՏԻՒԻԼ ՏԻՒԻԼ Ի–ՐԻ–Ի։

Pepin , բէբէն՝ , ար · կուտ · կորիզ · Հատ · Թ–ին (խաղողոյ) · Լ–Ի–ԲԻ–Ի։

Pépinière, բէբիէն–ր , էզ · պարտէզ , ածուս , անկարան

2. ՚Ի՚ուհրաբաձը ի՚ին՚ոֆ ֆոֆեն ֆին՚ի. 3. ֆուխ։

Pénitentiaire, ֆենիթոհանսիե, ած. ապաշխարական. (կանոն) ի պիտաուտիւնն պատժապարտից. փոպոհոֆիլեալ՚ը ին՚վոֆ՚ին՚ե ենխօֆ ի՚լ՚ը՚ն պոյիր (ինգ՚ի)։

Pénitentiaux, tielles, ֆենիթոհիօ, իել, ած. յ. (ապդմոք, կարգ) ապաշխարուտիւնան. ին՚վոֆ՚ի՚ուլեֆ (գենպ՚ուլոր, ինգ՚ի)։

Pénitentiel, ֆենիթոհիել, ար. գիրք կանոնաց ապաշխարուտիւեան. ին՚վոֆ՚ի՚ուլեֆ ինգոճհոֆ։

Pennade, ֆենոպ, իֆ. անկուշելն. կից. ին՚ֆոֆ։

Pennader, ֆենոպֆ, ն. անկուշել. ին՚ֆոֆ։

Pennage, ֆենաժ, ար. փիուռք յափչաակիչ ֆուչնոց. 2. փիուռք ֆիեռոց ֆուչնոց. ի՚ըր՚ը՚ը ֆ՚ուլոր՚ը պի՚յի՚ֆ ին՚յի՚ր՚ի. 2. ֆ՚ուլ ֆոնոֆ՚ուր՚ը՚ը ին՚յի՚ր՚ի։

Penne, ֆեն, իֆ. վարագամիեռք. մեծամեծ փիուռք յափչաակիչ ֆուչնոց. ի՚ը՚ը՚ը՚ը ֆ՚ուլոր՚ը պի՚յի՚ֆ ին՚յի՚ր՚ի։

Pennon, ֆենոճ, ար. դրօշ ինչ հեծելազօրաց. պէր նէվ ոֆ՚ը՚ը պ՚յ՚ուղ՚ը։

Pénombre, ֆենոճպո՚ը, իֆ. ֆիերի ուուսեր. լոյս՚ն՚ուսպեալ (յառաջ քան զխաւարումն երկնաւոր մարմնոց). գ՚ուլ՚ի՚ի նոֆը՚ուֆ՚ի։

Penon, ֆը՚ճոճ, հոգմացոյց փիուռք ի նաւու. կ՚ի՚ֆոֆ ր՚ի՚ալ՚ի՚ուր՚ի՚ո՚մ։

Pensant, ante, ֆոճոճ, ոճ, ած. խորհող. մուսխոհ. փի՚լի՚ոնեն. ֆիւիրլի։ **Mal —**, չարաւիտ. չարախորհուրդ. ֆիւրի ֆ՚ուոֆ. ֆ՚ոնո ֆիւիրլի։

Pensée, ֆոճ, իֆ. խորհուրդ. խոկումն. մտածուտիւն. ֆիմիել. ֆիւրի ֆուոֆ. ֆ՚ուոֆ՚ի՚ի՚ն՚ի՚ն՚ի՚ն

Avoir la langue bien pendue, լինել պարզախօս. խօսիլը օլմաք։

Pendule, քանիքիւ, տե. ակռայ, ճօճանակ ժամացուցի. փոնդօլ. սէփէլէմ. լափօլ։

—, էփ. ժամացոյց կշռացաւոր. չափօլտար, տոմա տաալ։

Pêne, քէն, տր. լեզուա, պարզունակ փականաց. առղանակ. փէլէտ փէլէ։

Pénétrabilité, քէնէթրօպիլիթէ, էփ. ընդմուտանելին լինել. ծափանցականութիւն. խլինէ կիրիլմէ։

Pénétrable, քէնէթրօպիլ, տե. ծափանցական. ընդմուտանելի. խլինէ կիրիլիր։

Pénétrant, ante, քէնէթրօղ, անթ, տե. ծափանցանց. միջամուխ. ապդեցիկ. սաստիկ. 2. կարովատիւտ. ճարտար. կիրքեն. կելեն. խլէրիւնէ խլէյէն. փօխրէ. փօխրէն. 2. տիւլլը. չէյրէթ։

Pénétratif, ive, քէնէթրօղէֆ, էվ, տե. ծափանցանց. ապդական. խլինէ կելեն. ընէթրէն խօխէն։

Pénétration, քէնէթրասիօն, էփ. ընդմուտանելը. ծափանցութիւն. 2. կարովատիւթիւն, սրտութիւն միտաց. խլինէ կիրիլ, կելմէ. 2. տիւլլըլըմէ. ֆիրասէլը. չէյրէթէլիթ։

Pénétrer, քէնէթրէ, ն. ընդմուտանել. ծափանցանել. 2. ի վերայ հասանել. խելամուտ, խորամուտ լինել. 3. իմանալ զծածուկ խորհուրդս սրտից. 4. ապդել, գործել ի ներքս. յուզել. տրտմեցուցանել. խլինէ կիրմէ, կելմէ. 2. անլոմաք. վօֆօֆ օլմաք. 3. պիրինինէն ֆիրինէ տայմաք. 4. ընէթրէլիմէ. ընէթրէլիմէ. խլէրինէ խլէմէ. մահպան կիմէ։

—, ն. ընդմուտանել. միջամուխ լինել. կելմէ. խլէրէ կիրմէ։

Se —, յ. խորագոյնս դրոշմել կամ հաստատել ի միտս իւր. փօվիծէ ֆիրինէ փօմաք։

Pénible, քէնիվլը, տե. աշխատասէրացուցիչ. տաքտպերցուցիչ. տաղտուկ. դժուարին. ղահմէրլի. ըզիլմիլի. ճան ըզիբը։ կի—ճ։

Péniblement, քէնիվլըմէ, ած. ճիճաւ աշխատութեամբ. դժուարաւ. ղահմէրլի էլէ. ղըր տա։

Péniche, քէնիչ, էփ. պատրազմիկ նաւակ. ճէնէ փօյըղը։

Pénicillé, ée, քէնիսիլլէ, տե. վրձնակերպ. նօփօղ ֆըրչօղը պիչիմիւնօք։

Pénil, քէնիլ, տր. ոսկրացոյցիկ. փօղըֆ փէհիկ։

Péninsule, քէնէնսիւլ, էփ. ցամաքակղզի. ծերակղզի. նիմճէղիրէ։

Pénitence, քէնիթանս, էփ. ապաշաւանք. պղջուամբ. 2. ապաշխարութիւն. խորհուրդ ապաշխարութեան. 3. գործք ապաշխարութեան. մեռաւցուամբ. վշտամխրութիւն. 4. պատիժ. 5. ապաշխարութիւն զոր դնէ քահանայն ի վերայ. ապաշխարանք. ընէվլէ. փէշիմանլըէ. 2. իմիրօֆ. ըզրրի ընէվլէ. 3. րիօղլտի. փէ՛ըրի նէֆօ. 4. ճէղօ. 5. փէֆօրէմ։

Pénitencerie, քէնիթանսէրի, էփ. պաշտօն, պատիւ քահանայի ապաշխարութեան. ըօմաթա ընէվլէփէօրլար փէլէլէնէն րի—ընէփօ։

Pénitencier, քէնիթանսիէ, տր. քահանայ ապաշխարութեան որ արձակէ ի պահեալ մեղաց. ըօմաթա ընէվլէփէօրլար փէլէլէ։

Pénitent, ente, քէնիթան, անթ, տե. պղջայնեալ. պղջայցող. 2. խոստովանող. խոստովանորդի. 3. ապաշխարող. քնկէր ապաշխարողաց եղբայրութեան. ընէվլէփէօր.

հէալ. 2. ի կործանել հաւանալ. մերձ յանկանել. ենիլ. էյէլիլ. 2. պէ-ըչեյ ենբեն՝ — , ար. զաւ ի վայր. 2. միտութիւն. յօժարութիւն. 3. վատթարութիւն. նուազութիւն. խոնարհումն. ենիլ. 2. վեյլ. 3. պէ-ըչ-ը. ըվէլ. ենմ:

Être sur son —, մերձ յանկանել, ի կործանել լինել. պէ-ըչեյ ենբեն օյմաք:

Penchement, բէնըջմէ, ար. հակումն. խոնարհումն. կորութիւն. էյէլիլ. էյէլէյ+:

Penché, ée, բէնըէ, ած. Airs penchés, պչյանք. մերձմիտանք. եէլէկող պէ-ըչ-ըչ:

Pencher, բէնըէ, ն. հակել. ծռել. խոնարհեցուցանել. էյէլ+:

— չ. հակել. խոնարհել. կորանալ. 2. միտել. յօժարել. 3. վատթարել. մերձենալ ի կործանումն. էյէլիլ+. 2. վեյլ օյմաք. 3. պէ-ըչեյ, ըվէլ ենբեն-ըմ:

Se —, յ. հակել. խոնարհել. էյէլիլ+:

Pendable, բէնթաբլը, ած. արժանի կախազանի. ասըլ մալ լայըք:

Pendaison, բէնտէզօյ, էթ. կախումն. խեղդ կախազանի. ասըլմ. գար ալմըշը ըբէմ:

Pendant ante, բէնտի, անդ, ած. կախեալ. 2. կախեալ (զունակբ). պատշաճեալ (յայլ առեան). ասըլը. 2. (պէրէ-ինէ) պտղըը. ի-ըկ-ըլըէթ. գայիր. մաճառ:

—, ար. զուգականն. հատաարն. ամմլ. եւ. ըզդէբ-ը. ղէֆը:

— d'un baudrier, խոնարհադդն մեան կամարի արոյ ընդ որ զսուրն անցուցանեն. գըլըչ+ ենբերինէն ալը ըթրֆը:

— de navire, գրօշ նաւտ. ինի գայրըղը:

— d'oreilles, գինդ. էյէթէ:

— des eaux, լերկիր առընթեր ջրոյ հոսելոյ. ափաբաս ենբենաս օյան ըսէբաք:

—, նե. ի ժամանակի. վէ-ըբնաս. գա. պէ:

— que, չէ. մինչ դեռ. մինչ. յորժամ. հալըն. նէ ըման էն. էյէն:

Pendard, arde, բէնտար, ար, ած. չարագործ. վըխժասպարտ. անօրէն. ասաՀակ. էնմէնաբ. ասըլճաք. էօվրաք:

Pendeloque, բէնտըլօք. էթ. ակն գորշապահանգի. գինդ. 2. նշանեւ ակն վանի ի ջահս. 3. կախեալ ծռեւն գրօշակի գգեստուց. էյէթէ ասըբը. էյէ-էյէնէն գի-յէ-ր ճէվիկէրէ. 3. ավէլէկէն գի-ըզը ենկէրէ. 3. ենվագ էեէլինէն ասըլըզ ենբէ-ըբէ էօրըբը:

Pendentif, բէնթաթիֆ, ար. գմբեթարդ մեան խորանաձեւ կամարի. էնգերէն էօզգէվրէ օրնաբը:

Pendiller, բէնթիլէ, ն. կախեալ կալ եւ տատանել կամ ծածանել ի հողմի. րնգէնէրգան տալնմաք:

Pendre, բէնթը, ն. կախել. 2. ի կախազան հանել. մաճաք. 2. գար ալմըշը ըբէմ էօրմաք. մամաք:

— l'épée au croc, հրաժարել ի պատերազմէ. ի զինուրեմնէ. ճէ-էրէն ինէրէ ակէնէմ:

Dire pis que — de qn., անչափ եւ գժնդակ չարիս խօսել զուակբէ. պէրէ-ինէն էօ-ըչերինէ ոճն պերճնի էմ ըէօյլէմէ:

Se —, յ. կախեալ կալ. 2. խեղդ ընդ անձն արկանել. ասըլմաք. 2. էնէրէ էնէրէնի գար ալմըշը ըբէմբրմաք. պըշմաք:

—, չ. կախեալ կալ. կախել. ասըլմաք. մաճալէգէգ օյմաք:

Pendu, ue, բէնտը, ած. կախեալ. ասըլը. ասըլմըլ:

Pelleterie, բելէթրի՝, էֆ. մաշկեկապարծատիւն. մաշկեկավաճառութիւն. 2. վաճառք մաշկեկաց. մաշկեվակը. օդիկը. մորթը. փր-ւփճիէ՝. 2. փր-ւփ կ՚ընէ՝ը։

Pelletier, ière, բելէթրիէ, է՝, ը. եւ էֆ. մաշկեկապարծ. մաշկեկավաճառ. փր-ւփճիէ՝։

Pellicule, բելլիքիւլ, էֆ. նուրբ եւ սեւօսր մորթ. թաղանթ. քնճէ փերէ. ղը։

Pelote, բալօթ, էֆ. կծիկ. 2. բարձիկ ասղանց. 3. սպիտակ պիտակ կամ նիշ ի ճակատս ձիոց. խոմոֆ. 2. էյնէ վէ ըօփը՝ խոմըֆճըղը՝ղը. 3. սրբեն սենըփս պէյող պէնէ՛. ղ՝ուրէ։

— de neige, գունդ, գնդակ ձիւան. փար ըօփ՝։

Peloter, բալօթէ, ն. խաղալ գնդակաւ. ըօփ սալս օյնոմոֆ. ըօփս՝ սրբֆ ը՝ոմոֆ։

—, ն. հարկանիլ. սառապէցուցանել. նեղել բանիւք կամ գանիւք. սոչմոֆ. ենչէվէ՛. սէօղ խոխօփ պօյող իվէ ինճիրմէ՛։

Peloton, բալօթօն, ը. կծիկ. 2. գնդակ խաղալու. 3. փոքրիկ խուռմբ մարդկան, զօրաց. խոմոֆ. 2. օյ՝ն ըօփ՝. 3. ող ոփոմ սէ՝բէ՝ոէ՝. փէ՝ղէ՛ պէօղէ՛ ասէնը։

—de mouche à miel, գնդակ, ապր մեղուաց. ասը փէ՝ճէոէ՝։

Se mettre en —, կծկիլ. ըօր ըօփ օլմոֆ. պէ՝պղէ՛ղէ՛։

Pelotonner, բալօթօնէ, ն. ապառել ի կծիկն. 2. ժողովել, աւիւռիլ զանձն. կըծկիլ. խոմողա սոչմոֆ. 2. փէնօփչի ըօփլամոֆ. խոս՝ս խովուլոֆ, ըօր ըօփ օլմոֆ։

Pelouse, բալու՝զ. էֆ. մարգագետին. գալարագիղ վայրըայըր ղէմէն. ղէմէնղը։

Peltaste, բէլթաս՝թ, էֆ. սպարապակիր. սպարապաւոր. ֆալէանղը նէֆէր։

Pelte, բէլթ, էֆ. սպարապակ. վահան ինչ. ֆալէան։

Pelu, ue, բըլէ՝, ը. ծառ. ըէ՝ոյլէ՝։

Peluche, բըլէ՝շ, էֆ. կերպաս ինչ ծառ. հովլը, ըէ՝ոյլէ՝ ֆոմոշ։

— de fleurs, ծաւռծիւն ծաղկանց. ղէղէ՛լէրէն հովլըղը։

Peluché, ée, բըլէ՝շէ, ը. ծաւռպծի. ծառ. մազէշ. հովլը. ըէ՝ոյլէ՝։

Pelucher, բըլէ՝շէ, ն. ծաւռանալ. հովը ֆոպորմոֆ։

Pelure, բըլէ՝ո՛, էֆ. փճկի. մորթ, կեղև (պտղոց). (ոչլէ՛) ֆոպո՛ղո՛։

Pelvien, ienne, բէլվիէն, ը՝ն, ը. կանքական. (խոռոչք) սորթին կողման որովայնի. ֆորնըն ալը փէռաֆէնէ ֆոյնէր։

Penaillon, բընայլէօն, ը. գրպլեակ. կապերտ. 2. ցքնցռուռար արեղայ. խըրճըփ ըռոպո. պէղղ ֆորղռոը. 2. ալղոֆ ըռահիկ։

Pénal, ale, բէնալ, ը. պատժական. ճէղայի։

Pénalité, բէնալիթէ, էֆ. պատիժ. օրինադրութիւն պատժոց. ճէղա. ճէղա նանդիֆ։

Pénance, Pénancier, ր. **Pénitence, Pénitencier.**

Penard, բընա՛, ը. Vieux —, ծեր խորամանկ. 2. ծեր գագաչոտ. ֆոռընռա իմիկայը. 2. խոխոփիղ իմիկայը։

Pénates, բէնա՛թ, ը. յ. հիերարխը. առանին գիք. 2. երդ. բնակութիւն ուրուք. իվ պէ՝ղիէրի. օմմը. 2. խանէ. ղէֆէռ։

Penaud, aude, բընօ, օ՛, ը. խռովեալ. զամօֆի հարեալ. ալի խոռ օլմալ. սանմըղ։

Penchant, ante, բոնշո՛, նդ, ը. գաս ի հիւսի. կըռացեալ. հակեալ. խոնարհ-

ֆէ+. 2. Խօր—լմոփ. գահոֆէի ևէ+ֆէ+:

Se —, ր. վատաոակէլ. ճգուռնս յանձն առնուլ. ևուբբլմոփ. գահոֆէնէ ևիբֆէ+:

Peint, einte, բէէ, էէր, ած. նկարէն. նկարակերպ. ծաղկեայ. նոփըևը. բէոմ օրո—նմո—լ. ևէևէ+ևէ:

Peintre, բէէր—ջ, ար. նկարիչ. պատկերահան. նմանահան. 2. նկարագրիչ. պատմիչ. ֆո—վէէր ևէ+էն. նոփըևջը. ֆո—վէէր. նոփֆո—լ. 3. վո—ֆէոէն:

Peinturage, բէէրէ—ոոֆ, ար. ներկանկը. գռնաւորութիւն. 2. ներկուած. գռնաւորուֆիւն. նոփլ էֆոէ. պօյա ար—րմ. 2. նոփլ. պօյա:

Peinture, բէէրէ—, էֆ. նկարչուֆիւն. 2. նկար. 3. ևրանգ. ներկ. 4. նկարագիր. նկարագրուֆիւն. նոփֆոլըէ. ֆո—վէրֆիևէ+. 2. նոփլ. ֆո—վէր. 3. պօյա. 4. վո—ֆէ. էֆոփէ:

En —, ի վերին ևրևաս. վերի վերոյ. ար—րէ՛ֆէ գահէրէփէ:

Peinturer, բէէրէ—ո—է, ն. ներկանկ. գռնաւորել. պօյահաֆէ. նոփլ էֆոէ+:

Peintureur, բէէրէ—ո—էօո—, ար. խաչոր նկարիչ. գռնաւորիչ. պօյաղը նոփֆո—լ:

Pékin, բէֆէէ, ար. սիկինեան կերպաս. փէ+էն ֆո—մաղը:

Pelade, բըլո—ր, էֆ. ֆօֆաւորութիւն հերաց. հերաֆաւիւթիւն. ար—լ էըրան. ար—լ փէօէ—լմէոէ:

Pelage, բըլոֆ, ար. գոյն, ևրանգ մազոյ անասնոց. մազ. հա—լևան ֆէ—ևէէրէնէնըէնէ. ֆէ—ևէ:

Pélamide, բէլոփ, էֆ. ֆիւնաա. ձուկն ֆնչ. ֆո—լոո—ր պօլըղը:

Pelard, բըլո—, ած. **Bois —**, կեղեւաթափ, քերծեալ փայտ. ֆո—պո—ղո— ղըֆո—ըղլըղը ար—ոան:

Pêle, ր. Pêne.

Pelé, ée, բըլէ, ած. եղ—ար. գերծեալ. մաշտեալ. կուշտ. ճեղ. 2. կեղեւեալ. քերծեալ. 3. մերկ. լերկ. ֆէ—ֆէ—ղ. ֆ—ղ. 2. գոպո—ֆ—ոո—ղ. գոպո—ղո— ար—լմո—լ. 3. ղըպլոֆ. էէղէևէ+ֆէղ (գո—ղ):

Pêle-mêle, բէլ-էլ՝ ի. խառնիփառն. գոարմոֆոարըղ:

Peler, բըլէ, ն. փերոել. գերծուլ զմազս. 2. ի բաց քերել. 3. կեղեւել (զպըտուզս). քերծուլ. ֆէ—ֆէ—ևէ—էօլմոֆ, ղըֆոարմոֆ. 2. փէոէպ, գոպղըֆոյըպ ղըֆոարմոֆ. 3. (ֆէվէֆէ) պղըֆլմոֆ. ար—մոֆ:

—, ն. եղմանել մարմնոյ. գէ—րէ՛ֆէ ղըֆոմոֆ:

Pèlerin, rine, բէղըէ՛—էի, —ղէ, ար. եւ էֆ. ուխտաւոր. պանդուխտ. 2. ճանապարհորդ. 3. խորագէտ. ճարտար. հա՛ֆէ. ղէֆ—րէբֆէֆէ. 2. է—ֆէ—. 3. հիղէպոպ. ֆիբֆնէ. գո—րևաա:

Pèlerinage, բէղըէ՛—էիոֆ, ար. ուխտաւորուֆիւն. ապցելուֆիւն. 2. ուխտատեղի. 3. պանդխտուֆիւն. ճանապարհորդուֆիւն. հա՛ֆիղէէ. ղէֆ—րէբֆէ. 2. ղէֆ—րէբֆէ էէրէ. 3. ղ—րէպղէ+. է—ֆէ—ղ—ֆ:

Pèlerine, բէղըէ՛—էի, էֆ. օձիք ինչ կանանց. պէր ձիվ ղէձնէ պօլըղըղը:

Pélican, բէլիէֆէ, ար. հաւալուն. 2. աատմանհան. 3. գործի ինչ մզելոյ. բոէոմ. պէ—յէ—ֆ ա—ֆէա ֆ—ղա—. 2. փէղի էէղպէբէնէ. 3. պէր ձիվ էֆէ օլա—ֆղա— է՛մէֆ:

Pelisse, բըլէէ՛, էֆ. մաշկեայ. վերարկու դրուագեալ մորթով. ֆէ—րֆ:

Pelle, բէէ, էֆ. փի. ֆէ—րէֆ:

Pellée, բէէ, էֆ. փի մի. փիսակ մի ըղգաղ. պէր ֆէ—րէֆ. պէր ֆէ—րէֆ պօ—ա—:

Pellerée, բէէրէ—, **Pelletée**, բէէըէէ:

Pédonculé, ée, բէթօղէլէ–լէ, –ած. կօմինաւոր. –ածէլը։
Pégase, բէկաս, ար. պեգասոս. երիւար թեւաւոր (ըստ բանաստեղծից). 2. պեգասոս աստեղատուն. –ը–բած. փոռաթլը –ի. 2. ֆէրթ–նէլ ալէմ։
Monter sur —, չափով բանս յարդարել. ւէր էածէնք։
Peigne, բէյնէ, ար. սանդր. 2. կոմն. խեցեմորթի մէկ. թարած. 2. գէյնէկ թարթալը։
Donner un coup de — à qn., խուզել, չարչարել զոք. պէրէ–պէյնէրտէլամաք, էօրթելէմէք։
Peigner, բէյնէք, ն. սանդրել. 2. գզել, զաստի. 3. ոսոտապուճանել. չարչարել. կոշկոճել. թարամաք. 2. էյնէն թարամաք. 3. էօրթելէմէք. եէյնէքի վէրմէք։
Un mal peigné, ազտեղի ար. փերէզ ած։
Peigneur, բէյնէէօ, ար. սանդրիչ. 2. գզիչ գեղման. թարայըճը. 2. էյնէն թարայըճը։
Peignier, բէյնէյէ, ար. սանդրագործ. սանդրավաճառ. թարթէճը։
Peignoir, բէյնօ–օ, ար. վարշամակ արկեալ զաւսոյք ի սանդրելն. 2. վերարկու չելանելն ի բաղանեաց. պալ թարթըզլը վէրմէն օմօյա ակրէլմէք դեդը. 2. համշահան ւէշէրլը վէրմէն էօւէրմէկ ուլաճան էօրմէք։
Peignures, բէյնէօ, էք. յԹ. մազք անկեալք ի սանդրելն. պալ թարթըզլը վէրմէն ակ–լէն ուալար։
Peilles, բէյլ, էք. յԹ. ցնցոտիք. գրգռնակք. փօլըզէ էօւլէնըլմէն գէդէն էօրլմըրը։
Peillier, բէյլէյէ, ար. որ ժողովէ ցնցոտիս. կապերտաճաղով. էօրէ գէդէն էօրլմըրը թօգլայան։
Peindre, բէյնօ–ը, ն. նկարել. 2. ճառել. նկարել, նըկարագրել բանիւք. 3. գրել. ստուերագրել. 4. ներկանել. նաֆլ էմիր. ստ–րէն լէմիր. 2. վա–ֆ էմիր. նաֆլ, էֆտա–ղ էմիր. 3. խոյճաք. լէմիր. 4. ոջոյճաք։
Se —, յ. նկարել զանձն. 2. պատմել զանձնէ. նկարագրել զանձն. 3. ներկանել (գՀերս իբր). փէդիկէնի ստ–րէմիէն լէմիր. 2. փէդիկ էա–ղէրինի նաֆլ էմիր. 3. (փէդիկ ստուլբաբը) ոջոյճաք։
À peindre, ած. արժանի նըկարելոյ. կարի վայելուչ. էտուէրէի լէմիէլիմիր. փէդ հիսէսէնէ։
Peine, բէյն, էք. պատիժ. պատուհաս. 2. վիշտ. նեղութիւն. անձկութիւն. ցաւ. 3. աշխատութիւն. տառապանք. 4. արգել. դժուարութիւն. 5. վարձք գործածւորի. 6. հակառակութիւն. դժկամակութիւն. ճիգ. 2. էյնէ. սէբէպ. լէմի. սէյրէ. 3. չահմըր. 4. էնիկ. լէրինլէմիր. 5. իշի հօդիբ. 6. ըշտաճէնէ։
Ce n'est pas la —, չարժէ. փէյնէ։
À —, ած. հազիւ թէ. այն ինչ. դժուարաւ. անճախ. հիսէսէ. իւճաճլը։
À grand'—, մեծաւ դժուարութիւնք. ւզէ չահմըր իլէ։
Peiné, բէյնէ, ած. նեղեալ. անհանգիստ. 2. բաղմաշխատաւորութեամբ. աշխատասէր. էնաճէլէ. բահմըշ. 2. չահմըրլը։
Peiner, բէյնէ, ն. նեղել. անհանգիստ, աշխատաւորել. 2. տաժանել. բազում աշխատութեամբ գործել. ոշէլէմի, իսուէ վէրմէ. էօրճաք. 2. ւզէ չըշըարթաք, էօչէնէրէ էլլէմէ։
—, ն. դժուարել. ծանր լինել. ուժք. 3. կրել. աշխատել. իւճո իչլմէ. ոչը չէ–

Pédagogique, բէտագոյիք, ած. դաստիարակութեան. մանկավարժական. կրթութեան. չօճոք ինչոյնիսկ տալը։

Pédagogue, բէտագոգ, ար. դաստիարակ. մանկավարժ. 2. բանակրկիտ. պարապատիժ. խօճա. չօճոք ինչոյնիսկ եղեն. լուր. 2. ֆիգուր. բոյան. ֆընայբէր։

Pédale, բէտալ, ած. ոտնափող երգիռնի. երգնուագ ոտքէ ընել լուծնան ոտիկնէ պօրա։

Pédané, բէտանէ, ած. Juge —, գատաւոր ոտնակաց. ոտքէ հոգիով։

Pédant, ante, բէտան, անդ, ար. եւ բէ. վարժապետ. ազետ մտնկավարժ. 2. սոփետա. չիմաստուն իմաստուն. պարծոկ. մեծաբան. 3. մանրակրկիտ. անհնարին ճշդապահ. ոտքանջ. կարի ճիշդ ի լծելթեա իրա. ահմէթ խօճա. 2. ոլանիէլէ սաքան. պետութլէնէն. 3. հեր ուֆոք ինչնէ֊ֆ ընտանեօրա պուլտան. ձիրիցի պահանջ։

—, ած. սոփետական. վարժապետական. հրամայական. մեծաբանական. խօճոթեարէ. ֆուռրլա։

Pédanter, բէտանթէ, ն. առնել գձուձ վարժապետութիւն. գոյալը խօճալըէ եմիթ։

Pédanterie, բէտանթըրիէ. գձուձ վարժապետութիւն. 2. ճշդապահանջ բարք. վարդապետական գնացք. հրամայական, մեծաբանական ոգի. պոյալը խօճալըէ. 2. խօճոթեարէ ֆուռ։

Pédantesque, բէտանթէսք, ած. հրամայական. ճոխական. վարժապետական. խօճոթեարէ. խօճ ֆուռրլա։

Pédantesquement, բէտանթէսքէմէն, ած. զօրէն վարժապետի. ճոխաբար. խօճա ֆուռրլա։ ընդհանրէ։

Pédantiser, բէտանթիզէ, ն. վարել ճոխաբար. գնալ զօրէն վարժապետի. խօճ ֆիպի, ֆոֆթոյլա պալըռմոֆ։

Pédantisme, բէտանթիզմ, ար. ֆ. Pédanterie.

Pédéraste, բէտէռաստ, ար. մանկամոլ. արուագէտ. ղալամբոյ։

Pédérastie, բէտէռաստիզէ. մանկամոլութիւն. արուագիտութիւն. ղալամբոյլըգէ։

Pédestre, բէտէսթռ, ած. հետեւակ. հետի. հոյա. ոտքէ ֆոֆնէ։

Pédestrement, բէտէսթռմէն, ած. հետի. հետիոտա. հոյան. ոտքէ ըլլա։

Pédicelle, բէտիսէլ, ար. փոքրիկ կոճղուն (ծաղկի). (ղիչէ) սաքըլըղը։

Pédiculaire, բէտիկիւլէռ, ած. որջլաբեր, որջնային (անասն). գլխի ճեյռա ֆոֆն (ճըչէ)։

Pédiculaire, բէտիկիւլէռ, ած. առնակ ինչ ասուակիշ որջնոց. գլխ նէվ ֆիռան։

Pédicule, բէտիկիւլ, ար. ցօղուն, կոճղուն (պտղոց). (գլխի) սաքը։

Pédiculé, ée, բէտիկիւլէ, ած. կոճղնաւոր. սաքըլը։

Pédicure, բէտիկիւռ, ար. ոտնագարման. ոտնագոյժ. ոտքի հեկիմ։

Pédieux, euse, բէտիէօ, ըօզ, ած. ոտնական. ոտից (դնդերը). ոտքէ (սինըլէրէն)։

Pédiluve, բէտիլիւվ, ար. լուացումն կամ լոգանք ոտից. ոտքէրը ոտքա ֆօմա։

Pédimane, բէտիման, ար. ձեռնոտանի. անասուն որ ոտն նման ձեռին իցէ. ոտքը էլ ինչ օլան հաւման։

Pédomètre, ֆ. Odomètre.

Pédon, բէտօն, ար. հետի ոտրհանդակ. ոտյը։

Pédoncule, բէտոնկիւլ, ար. կոճղուն (ծաղկանց). (ղիչէ) սաքը։

Peautre, բօտր-ը, ար. **Envoyer qn. au —**, ի լաց մեր-ժել զոք. պէրիւնէն ֆօվմէ։

Pec, բէք, ած. ար. **Hareng —**, նորոգ յայգեայ առաւել ծովայինն. ինձի ինա-ղլանճը բինա-պօղըղը։

Peccable, բէքէ-պլը, ած. մեղանչական. ինձամ էպէ-պէլէր։

Peccadille, բէքէ-փէյլ, էֆ. ֆիճիֆիճ մեղք. դիպչի յանցանք. խօֆէֆ ինձամ. փէչէ ֆօպօհալի։

Peccant, ante, բէքէֆի, ոյֆ, ած. չար. մեղանչական. վնասակար. ֆէնա-պօրլը։

Peccata, բէքէֆա, ար. էշ ի գաղանամարտս. 2. գրաւոր. այբ ապուշ. հայվան պէնինէ-ֆէ էշէ։ 2. ահմաք։

Peccavi, բէքէֆ-վի, ար. մեղայ. առիչանք. ինձվէք. փէշէման օլմա։

Pêche, բէչ, էֆ. դէղձ. 2. ձկնորսութիւն. 3. որս ձկան. ձկունք որսացեալք. 4. որս (մարգարտի). հանելն ի ծովէ. շէֆինէլի. 2. պօլըէ ավը. 3. ավլանմըշ պօլըէփլար. 4. փէնիշքէն (ինճի, մալ) ըէփտըմա։

Pêché, բէչէ, ար. մեղք. 2. յանցաւած. յանցանք. ինձամ. 2. ֆօպօհալի. խոճա։

Pécher, բէչէ, ը. մեղանչել. 2. սխալիլ. յանցանիլ. ինձամ իլլէմէֆ. 2. խանըլմաֆ. ֆօպօհալի, խոճա կինէֆ։

Pêcher, բէչէ, ն. ձուկն որսալ. 2. որսալ. հանել. առնուլ (ի ջրոյ). պօլըէ ավլամաֆ. 2. ինա-ինմաֆ. ըէփտըմաֆ. ալմաֆ։

— **un étang**, որսալ գետնոյն ձկունս միով աւազանի. ալէ հավուզքա օլան ալ-նիէ-ն պօլըէփլարը ինա-ինմաֆ։

— **en eau trouble**, օգուտ քաղել, շահիլ, շահս յայլ-մըկի. ֆօլայօլըէֆա ինօֆէ-ֆէ-ֆմաֆ։

Pêcher, բէչէ, ար. դէղձ. ձկնորսել.

Pêcherie, բէչէ-ի, էֆ. որսատան ձկանց. առուի ձուկն որսալոյ. պօլըէֆ ավլայճաֆ էչէ։

Pêcheur, pêcheresse, բէչօ, բէչէ-չօ, ար. եւ էֆ. մեղաւոր. իճ-ինահօֆէ-ար։

Pêcheur, բէչէօ, ար. ձըկնորս. ձկնահան. պօլըէֆը։

Pécore, բէֆօ, էֆ. անա-ասուն. 2. գրաւոր. պանգալր. հայվան. 2. հայվան ափըլլը. ահմաք։

Pecque, բէք, էֆ. կին ծանծաղամիտ. չէվիչէ-ֆ ֆարը։

Pectoral, ale, բէքտօ-ալ, ած. կրծից. լանչական. 2. օգտակար կրծից իչօ-ֆ-ֆայէր. 3. իչօ-ֆ էարար։

—, ար. լանչանոց քահանայապետի Հրէից. ճէհա-փէլէրին պօլ ֆնահիննին իչօ-չի-ալէ-չի։

Péculat, բէքիւ-լա, ար. գողութիւն, խորհելի գանձուէ հասարակաց. մ'էլ ինի էարար-ըղլըղը, խոճինէ։

Pécule, բէքիւ-լ, ար. պախրէ. ինչք. ասացուածք. անպհանական ինչք. խոս մալ. փէնդի ֆօպանը։

Pécune, բէքիւն, էֆ. արծաթ. գանձ. գահվկան. կարասի. ափլէ. ֆօրա։

Pécuniaire, բէքիւ-նիէ-, ած. արծաթոյ (պատիժ). դրամական. ափլէյէ մախսուս. ֆօրայա պօղլը։

Pécunieux, euse, բէքիւ-նիէօ, էօզ, ած. ընչաւէտ. մեծատուն. գոյաւոր. մալլօր։

Pédagogie, բէտաղօժի, էֆ. դաստիարակութիւն. մանկավարժութիւն. կրթութիւն, հրահանգք մանկանց. 2. վարժոյ մանկանց. չօճու-ֆ ինէրգիյէ-ֆ. 2. չօճու-ֆ ինէրգէյէ-ֆ։

ֆէ։ պէտէլ օլմաֆ։ 2. ֆուռնաւն էմռէֆ։

Se — de raisons, հաւանիլ պատճառացն զոր ի մէջ բերիցէ ոք։ իրաւ օլուռան խոպոռա ֆանմաֆ։

Payeur, euse, բէյէօռ, էօզ, ռբ։ եւ իգ։ հատուցանող։ վճարող։ 2. քաւկաիալ։ էօրէյէն։ 2. փէռեռբ։

Pays, բէյ, ռբ։ երկիր։ պաւառ։ աշխարհ։ կողմն։ 2. հայրենի պաւառ։ հայրենիք։ 3. ընաիւչք պաւառի իրիք։ պաւառ։ երկիր։ եէր։ ոեռն։ վէլայէթ։ 2. վռիան։ 3. պիր ոեռ-ևէֆէն էհաւնէռ։ ոեռևէֆէն։

— plat, երկիր դաշտական։ փոդըըդ փէռ վէլայէթ։

Plat —, դաշտավայր։ դաշտագետին վայր։ օվա։

— bas, ստորին պաւառք։ Ֆռէդիա եւ Հոլանդիա։ Ֆէվէֆէռ վէ պէռլիֆռ ոեռևէֆէռիւ։

— de Cocagne, երկիր յզիսաֆիան։ պօլլուֆ եռէօր ոեֆռ։ վէլայէթի։

Faire voir du — à qn., վիշտ եւ նեզուֆիւնս հատուցանել ումք։ պէրիռինէ ըօֆ ռբէվլէի վէրմէֆ։

Courir le —, այտր անդր ընիսիանալ։ ֆիտիսաւէլ։ եօռէյէ պէրէյէ ևէռֆող ևէվլէֆ։ ռվռռ ևէզմէֆ։

Gagner —, յատալէլ։ ճահատարհ առնել։ էվէրի ևռռմէֆ։ եօվ ռվմաֆ։

Tirer —, վախչէլ, արանալ։ ֆուվմաֆ։ ոէվէվլէֆ։

Battre le —, լըռնալ, դիտել զերկիր։ պէր վէլայէթի ըվլռռվմաֆ։

Pays, payse, բէյ, բէյէզ, ռբ։ եւ իգ։ պաւառացի։ հեմշէհրի։

Paysage, բէյզաժ, ռբ։ երկիր։ վայր։ պաւառ։ 2. նկատ երկրի իրիք։ 3. երկրանկատչաւիւն։ եէր։ ոեռն։ պռռֆ։ 2։ պռռֆ ևռռվէրի։ 3։ պռռֆ ևռռվէրճիվէյ։

Paysagiste, բէյզաժէռռֆ, ռբ։ երկրանկարիչ։ օվռ ռռռրիճիռ։ պռռֆ ևռռվէրճիռ։

Paysan, anne, բէյզաի, ան, ռբ։ եւ իգ։ շինական։ գեղջկայ։ փէօյլռ։

À la paysanne, ձ։ իբրեւ գշինական։ գօրէն շինականաց։ փէօյլռ ևէռի։ փէօյլռ ֆռռլ։ փէօյլռճա։

Paysannerie, բէյզանըռի։ շինականաւմիւն։ շինական։ բարք։ փէօյլռլռֆ։ փէօյլռ ևռռվրը։

Péage, բէռաժ, ռբ։ բաժ, մարք անցից կամ ճանապարհաց։ 2. բաժատուն, մաքատատուն անցից։ ևէռլէֆ, ֆռռրէյէ ռվէյէֆ։ պռռ։ 2. ևէռլէֆ վէրճիճէֆ էէր։

Péager, բէռաժէ, ռբ։ բաժատու անցից, ճանապարհաց։ ֆռռռ-րէյռ ևռհռվլռռրը։ պռճֆռռ։

Peau, բռ, իֆ։ մարմ։ կաշի։ 2. մարդաղամ։ 3. անձն։ գլուխ։ 4. կեզև։ փեճեկ։ պատեանք (պռզաց)։ 5. ճատղանմ, պարտատակ (յերկատ կամճին եռատցելոյ։ փէրի-ֆօռ։ 2. ևէրլէ։ ևռ-փէրի։ 3. ռփռմ։ փէլէ։ 4. ֆռպռռֆ։ 5. (ֆռյռռռմ-ռբ ռֆռռֆ-ռէվէրինռֆ պռզռռռռ) զռբ, ֆռյմֆ, ֆէլէվէ։

Contes de — d'âne, բարքանիզ եւ դրդնզիւնք պատատանց։ ֆօճռ ֆռրը ռռռռլը։

Peausserie, բռռըռի, իֆ։ մարշկավաճառատուճիւն։ 2. մարշկ։ վաճառք մարշկեզինք։ փէրճիճէլէֆ, ֆէլինմէլէֆ։ 2. ֆէլին եռվէռռռը։

Peaussier, բռռիէ, ռբ։ խարզախորդ։ մարշկռփռռ։ փէռպռռ։ փէրճիճ։ ֆէլինճի։

—, ած։ (դնդրը) մարճռղ, չարժիչ մարճռղ։ ևէռն փէրճիվինէ պէվէրէֆ, փէրճիճէլ մարճռղ։ ևէռն փէրճիվինէ (պէռլէվէռ)։

Pavement, բ-վէ՛մ, ս. յատակեր. 2. քարայատակ. փէօլէ՛. փէօլէյէլ. 3. [-ալ փէօլէ՛ն-ով եր. փէօլէ՛ն։

Paver, բ-վէ, ն. յատակել. քարայատակ յօրինել. փէօլէ՛ն-ով. բ-վէ՛ր-ով-ուիլ։

Pavesade, բ-վէզ-ա, է. ապահակ շուրջ զինուորք ետուր յատուր պատերազմի. ճէն-է ի-ն-ի-ն-ով ի-ին-ն բ-ուր-ք-ն-ա ն-է-ր-ով է։

Paveur, բ-վէ-ո, ս. յատակել. յօրինել քարայատակի. տալարկու. փէօլէյիճի. բ-ուր-ք-ո՛ր։

Pavie, բ-վէ, ս. պատ. պզտ բիչ դեղձի. ի-ի ն-է-ր-փէյին է-ր-ք-ն-ի-ն ն-ք-ի-ն-ի. ս-ր-ը բ-ուր։

Pavillon, բ-վէյլ-օն, ս. վրան. տաղաւար. 2. վարդագոյր մանիշակ. առագաստ. 3. ծառ-ի-ոյ-ի տապանակի ի-կեղեցւոյ կամ մնանետոփոյ. 4. պզտ-ոյ-ին դրօշ նաւու. 5. շինուած, տանձար չորեքկուսի վրանաձեւ. 6. տարմիղք նաւուց. նաւակատ զօրաւիճակ. 7. խորանաձեւ բերան փողոց. լարբ. 2. ճիպին-է-ի. բ-ուր-ք. 3. իրիկո՛ւն շէրբ-ին ի-ի-ր-ով բ-ուր-ո-ա բ-ուղբ-ն-ը ի-ր-ի-ո-ի. 4. ի-ի-ր-ով բ-վէ-ի-ի ա-ն-ճ-ուղ-ը. 5. բ-ուր-ի բ-ո-շ-ի-ի ի-վ, բ-ուղ-ի. 6. բ-ո-ն-ա-ճ. ի-ի ալայը. բ-ո-վէ՛-ի-ի պ-ի-ր-ի-ի-ի. 7. պ-ր-ո-ն-ա-ն լարբ պէ-ի-ի-ն-ով ի-ի-ն-ի ս-ճ-ո։

Baisser le —, տեղի տալ. պիղատնել. պող է-ի-ի. ի-ն-ի-ի։

Pavois, բ-վ-ո, ս. ասպար. 2. վարագոյր շուրջ պէզիւրք նաւու յատուր առնից եւ ուրախութեան. գալիան. 2. պէր պ-ի-ի-ի-ի ի-ի-ն-ով ի-ի-ն-ի-ն ի-ի-ր-ո-ի-ն-ի-ն բ-ուր-ո-ի-ն-ի-ն։

Pavoiser, բ-վ-ո-ի-ի, ն. պարզարկել պնաւն արահակօք եւ դրօշիւք. ի-ի-ի բ-ուր-ի-ի-ի վ-ի պ-ի-ր-ո-ի-ր ըլ- պ-ն-ա-ի-ո-ի։

Pavot, բ-վ-ը, ս. մակոն. խաշխաշ. ա-ի-ո-ն պ-ի-ի-ի։

Pavots du sommeil, քուն. ի-ա-ր-ու-ի-ի-ի-ու. ս-յ-ի-ս-. ս-յ-ս-ը-ի-ս-ի։

Payable, բ-ի-յ-ա-պ-ը-ի, ած. հաստացանելի. վճարելի. ի-ր-ի-ի-ի-ի։

Payant, ante, բ-ի-յ-ո-ի, ա-ի-ր, ած. հաստացանող. վճարող. ի-ր-ի-յ-ի-ն։

Paye, բ-ի, է. առձիկ, ի-ա-շ-ի-ի զինուորի. 2. վարձք գործաւորի. 3. հաստացանող. ս-ր-ի-ր ի-պ-ի-ի-ի. 2. է-պ-ը ի-ի-ր-ի-ի. 3. ի-ր-ի-ի-ի-ն։

Morte-paye, զինուոր, ապատաւոր ծերացեալ եւ առանց պաշտաման. 2. անդաստանի հաստացանելոյ գհարկ. ի-ի-ն-ի-յ-ս-ր վ-ի ի-պ-ի-ի, ի-ր-ա-ի-ի-ի-ի. 2. վ-ի-ր-ի-ի-ի-ի

Paume, բօմ, ից. ափ. ա-գուռ. 2. գնդի խաղ. 3. տեղի գնդի խաղալ. 4. բըռ-նալափ. ափօճ. 2. ֆօթ օյո-նաւ. վերան պէր. 3. ֆօթ օյ-նայոճափ ինքր. 4. խաղալ-պէր նէվ աֆ ֆօլէյնօվ:

Paumelle, բօմել, ից. գաբի ամարայնոյ. խալ արփաալ. պայալը ափք:

Paumer, բօմէ, ն. — la gueule, հանել կռուախայերեաս. ինչնէն խաղալ արմէ:

Paumier, բօմիէ, ար. տեր խաղարանի գնդի խաղալուն. ֆօթ օյնայոճափ ինքրն ահճիպ:

Paumure, բօմիօռ, ից. ճղճղկէն ծայր եղջերացն եղ-ջերուի. կէյնէ պայնաղօռ-նաւն չաֆալ ահճաւ:

Paupière, բօբիէռ, ից. աբ-ուեւանունք. կոպք. 2. մա-ղաոք աչաց. արուեւանունք. կէօչ ֆէֆալը. 2. վերից:

Fermer la —, ննջել. 2. մե-ռանել. աչայճափ. 3. ֆօլբէ:

Ouvrir la — , զարթնուլ. աչանճափ:

Pause, բօչ, ից. հանգիստ. դադար. պաարմա. խոխրահոն. պէնկէնէվ:

Pauser, բօչէ, է. հանգս-չել, յամել (ի վերայ վանկի իրիք յերգելն). (ինքրեան չա-ղըրտըղը վոեքն) ուէր հէֆէյէ աապնիճափ:

Pauvre, բօվրը, ած. աղ-քատ. կարօտ. 2. անծին. ամալ. անպէր. 3. հէք. տա-ռապեալ. 4. չոտի. չար. վատմար. չնչին. աղքատին. ֆօքըր. ինհիճ. 3. հահաոն-ռալ. 3. պէնչէլլը. 4. ֆէկոռ. էֆօլնի. ալչաք. խոյ:

— , ար. մուրացիկ. պէլէնճէ:

Pauvrement, բօվրըմէն, ի. աղքատութեամբ. աղքատօ-րէն. աղքատապէս. ֆօքը-բանի. ինֆիլանի:

Pauvresse, բօվրէս, ից. կին մուրացիկ. պէլէնճէ ֆոբը:

Pauvret, ette, բօվրէ, էթ, ար. եւ ից. աղքատիկ. հէք. եղկելի. ինֆիլ. ֆոքըրճափ. պէվրէլը:

Pauvreté, բօվրըթէ, ից. աղքատութիւն. անանկու-թիւն. չքաւորութիւն. 2. հէքութիւն. եղկութիւն. 3. չնչին, խառան, հետեւակ իրք կամ խօսք. ֆոքըրլըգ. խօ-ռալըգ. 2. ինֆիլլիէ. 3. պալչէ, խօր, պայալը չէյ խօ-խօռ ահօչ:

Pavage, բօվաժ, ար. քա-րայատակ. 2. յատակելը. պէօչէկ. 3. պէօլէյնէ. ֆալ-պըրչ ինֆօռ:

Pavane, բօվան, ից. սիրա-մարգեան պար. ազգ ինչ կա-քատանեաւ պարուց. պէր նէվ խօռ:

Pavaner (se), ըը բօվանէ, ց. պարծ չըղնել. սիրգալ. ֆօ-ռալըմա, խօրտիլ ինքրզ-մէ. խօռօչկալճափ:

Pavé, բօվէ, ար. սալա-քար. քար յատակի. 2. յա-տակ. քարայատակ. սալարկ. 3. ճանապարհ. պաղատակ. պէօ-չէկ. ֆալբըրչ ինչը. 2. պէօ-չէկ. ֆալբըրչ. 3. բօչ. ոօֆաֆ:

Batteur de —, գաւառական. դաւառականձն. պօչ նէ-չէկ. խօվաբռա:

Être sur le —, լինել ա-ռանց բնակութեան եւ ա-ռանց պաշտպանի. չունել ինչ բնակութիւն կամ պաշ-տօն. մչէնանըչ վէ հանդոյ-ռըչ ֆալմաֆ:

Tenir le haut du —, ունել զառաջին տեղի. լինել մեծ արգի. պէնկէռը օչմէ:

Brûler le —, կարի շատապա-ձիավարել կամ կառավարել. ուռը նօխօռ ոբռայը չէյ ա-ճէչմ ահօրմէ:

Tâter le —, գործել մեծա-զգուշութեամբ. ոաֆըռռոտ նախօռ խնդունեն ոբռալու պա-ֆաֆ նէլմէյէ:

Patronner, բ-ում, ն. նկարել կաղապարաւ կամ ծակոտկէն քարտիսիւ (ի վերայ որմոյ)· ի-ուեցայ ընտ ի-ուօք օյ-ում ի-ուրդ ի-ակիրն-դէն ն-ոյ-ն կրնամ։

Patronymique, բ-ում-օն-մ-ի, ած. հայրանունական· ն-ուած։

Patrouillage, բ-ում-ու-յ-ում, ար. աղտեղութիւն ի յու-զելոյ զարմանս ի-ուրս· ի-ում-ուելոս ու-ոյ-ս ի-ում-ի-ուած օրն է։

Patrouille, բ-ում-ու-յ-ի, պահակագունդ· պարեկապահ· գիշերապահ· 2. գիշերապահութիւն· ի-ուղեն պահանորդաց· ի-ու. ի-ու ն-ի-ուրում· 2. ի-ու. ի-ու ն-ի-ուած։

Patrouiller, բ-ում-ու-յ-ի, ն. պահակ ի-ուղել ի գիշերի· 2. յու-զել զինուր աղտեղի· ի-ու ն-ուած։ 3. ի-ուրւ ու-ոյ-ս ի-ում-ի-ում։

—, ն. ի-ոյ-ում-ի-ել աղտեղի ձեռ-ո-ք· ապականել· ի-ուրւ եւ ի-ի բ-ում-ում-ի-ք· ի-ո-ր-ու-ի-ի։

Patrouillis, բ-ում-ու-յ-ի, ար. աղտեղութիւն· աղտ· 2. ցեխ· ճահիճ· տղմուտք· ի-ի-ի-ի։ ի-ի· 2. դ-ու-ի-ի։ պոհ։

Patte, բ-ում, ի-ի. ի-ամ-ի-ամ-ու-ի· մագիլք· ճիրան-ունք· 2. ձեռն մարդոյ· 3. ակիւ· կոցաւոր երկամ· 4. ճիրանք խարսխի· 5. կանոն երաժ-չուաց· 6. մագաձեւ արմատ անկոց ինչ· 7. պատուանդան, ոտն (բաժակի)· այտ· ի-ինչ· 2. ի-ի· 3. ի-ինչ· 4. ի-ի պ-ի-ի-ի ի-ինչի· 5. մա-ո-ի-ի-ի-ի ի-ան-ո-ո-ս· 6. ի-ինչ-ի-ի-ի ի-ի-ո-ի-ս· 7. (ի-ո-ի-ս) այ-ի-ի։

Faire — de velours, ի ներքս ձգել (կաուխի) զճիրանունեան. 2. ի-ագուցանել ընդ ողոք կերպարանօք զիմասակարու-ի-ի-ն։ (ի-ո-ի) ի-ի-ո-ի-ի-ի-ի ի-ի-ի-ի։ 3. ի-ո-ի-ո-ի պ-ո-ի-ի-ի ի-ո-ի-ի-ի-ի ա-ի-ի-ի-ի։

Mettre la — sur qn., հարկանել· խուել· չարչարել· ա-ո-ր-ա· ի-ի-ի-ո-ի-ի։

Graisser la — à qn., կաշառաբեկ առնել· ր-ի-ի-ի ի-ո-ի-ի· ե-ի-ի ի-ա-ի-ի։

Patte-d'oie, բ-ում-ո-ո-ա, ի-ի. ճանապարհակից-ք· կից-ք ճանապարհաց· 2. խորշք, փոխուած յանկեան աչաց· պ-ո-ի-ի ի-ի, ա-ի-ի-ի։ 3. ի-ա-ի-ո ա-ի-ի-ի-ո-ի պ-ո-ի-ի-ի-ի ի-ո-ի-ի-ի-ի

Patraque, բ-ոք. է՛ն. պ ա ր ծ ի, մ ե ր ք ե ն ա յ հ ի ն ե ւ մ ա յ. 2. ա ն ձ ն ա կ ա ր ե ւ հ ի ն ո ր ք ա յ. ե ր է վ ա ր ը ն կ ղ ա լ ա վ ի ր. 2. բ-ո ւ վ ի ր-ի ւ ն. ե ւ է ր ի ք ի ն ի ւ ր մ ի ւ ն ի ր:

Pâtre, բ-ոք-ը, ա ր. ա ր ա ծ ո ղ. ա ն ղ ի ւ ն ո ր ք. հ ո վ ի ւ. տ ո ւ ա ծ բ ա ն ա կ ա ն. ս ր ա ն. ա ր ը ւ ը ր ի մ ա ծ:

Patres, բ-ոք-ես, Aller ad —, ա ռ ա ջ ա ն ա լ. յ ա ռ ա ջ ո ւ լ ա ռ. հ ա ր ա ւ. է ո ւ լ ե ի:

Patriarcal, ale, բ-ոք-ե ր-ք ա լ, ա ն. հ ա յ ր ա պ ե տ ա կ ա ն. պ ա տ ր ի ա ր ք ա կ ա ն. 2. ն ա հ ա պ ե տ ա կ ա ն. փ ո խ ի ւ է ի ւ. 3. մ ե ւ չ ի ւ ի ն ա ր ի ւ ե ա ն ք ս ի ր ե ի:

Patriarcat, բ-ոք-ե ր-ք ի ւ, ա ր. հ ա յ ր ա պ ե տ ո ւ թ ի ւ ն, փ ո խ ի ւ է ի ւ:

Patriarche, բ-ոք-ե ր-ք ո ւ, ա ր. ն ա հ ա պ ե տ. 2. հ ա յ ր ա պ ե տ. պ ա տ ր ի ա ր ք. 3. ն ա հ ա պ ե տ, հ ի մ ն ա դ ի ր վ ա ռ ա կ ա ն ա ց. ի ւ ր ե ւ է ր ե ա ր ը ե ր ի ւ ր ք ա ր ե ա ց. 2. ի ւ ր ե ն ի ց. 3. բ ա ն հ ի ւ ն ի ւ ր ե ւ է ր ի ց. ի ւ ր ե ն ի ւ ն ե ր ի ւ, փ ի ւ ռ ն ի ւ ն ի ւ:

Patrice, բ-ոք-ե ս, ա ր. պ ա տ ր ի կ ի ո ւ. ա ե ա զ ն ա ւ. ա տ ո ր ե ն ա կ ա յ. պ ե ղ. ե ր ի ւ ն պ ե ղ է:

Patriciat, բ-ոք-ե ր-ք ի ա, ա ր. պ ա տ ի ւ. պ ա տ ր ի կ ի ո ւ. պ ա տ ր ի կ ա կ ա ն. 2. պ ա տ ր ի կ ք. ս ե պ ո ւ հ ք. պ ե ղ է:. 2. պ ե ղ ե ր:

Patricien, enne, բ-ոք-ի ք ե ն, ե ն, ա ն. պ ա տ ր ի կ ա կ ա ն. ի պ ա տ ր ի կ ո ւ ո հ մ ի ւ. ա զ ն ո ւ ա կ ա ն. պ ե ղ ա ծ ի ւ. պ ե ղ ա կ ե ր ե ւ ո ւ ի ն. պ ե ղ ա պ ա ր. ե ղ ա պ ա ր:

—, ա ր. պ ա տ ր ի կ. ս ե պ ո ւ հ. պ ե ղ. պ ե ղ ա պ ա ր:

Patrie, բ-ոք-է, է՛ն. հ ա յ ր ե ն ի ք գ ա ւ ա ռ. հ ա յ ր ե ն ի ք. ք ն ա գ ա ւ ա ռ. փ ո ղ ո տ ա ր ա ց ե ւ վ ե ր ա յ ե ր ի ւ. վ ե ր ա ն:

Patrimoine, բ-ոք-ի մ-ո ւ ն, ա ր. հ ա յ ր ե ն ա կ ա ն ս տ ա ց ո ւ ա ծ ք, ժ ա ռ ա ն գ ո ւ թ ի ւ ն. հ ա յ ր ե ն ի ք. 2. ժ ա ռ ա ն գ ո ւ թ ի ւ ն. ս տ ա ց ո ւ ա ծ ք. չ ա հ. պ ա պ ա մ ա ւ ը ը. 3. ի ր ա ս. մ ա լ. է ի ա ր:

Patrimonial, ale, բ-ոք-ի մ-ո ւ ն ե ա լ, ա ն. հ ա յ ր ե ն ի ն ս տ ա ց ո ւ ա ծ ո ղ, ժ ա ռ ա ն գ ա ւ ո ր ե ա ն. հ ա յ ր ե ն ա կ ա ն. պ ա պ ա ր ա ն ե ա լ. ա ր ա ւ ո ր ե ա ն ի ւ ր ե ն (փ ր ա ս):

Patriote, բ-ոք-ի ո թ, ա ր. ե ւ է՛ն. հ ա յ ր ե ն ա ս ե ր. ա պ գ ա ս ե ր. վ ե ր ն ա ւ ը ե ր է:

Patriotique, բ-ոք-ի ո թ-ի ք, ա ն. հ ա յ ր ե ն ա ս ի ր ա կ ա ն. ս ի ր ո ւ հ ա յ ր ե ն ե ա ց. վ ե ր ն ի ն ա ղ ա յ ե ր ի ւ ի ն ի ւ ր պ ա յ ր:

Patriotiquement, բ-ոք-ի ո թ-ք ի ք ե մ ն, ձ. ս ի ր ո ւ լ հ ա յ ր ե ն ե ա ց. հ ա յ ր ե ն ա ս ե ր պ ա յ մ ա ն ա ւ. հ ա յ ր ե ն ա ս ի ր ո ւ թ ի ւ ա մ բ. հ ո ւ ո ւ պ ի վ ե ր ն ի ն է:

Patriotisme, բ-ոք-ի ո թ-ի զ մ, ա ր. հ ա յ ր ե ն ա ս ի ր ո ւ թ ի ւ ն. վ ե ր ն ի ն ե ւ ե ր է. հ ո ւ ո ւ պ ի վ ե ր ն ի ն:

Patrociner, բ-ոք-ո ւ-ի ն ի ք, ն. չ ա ռ փ ա օ ա ծ լ ա ռ ի հ ա ւ ա տ ն ե ց ո ւ թ ի ւ ն. գ ա ո ր ծ ա կ ա ն ի ւ. գ ա ո ր ծ ա կ ի ւ թ ի ւ ն. մ ի ն չ ե ւ գ ձ ա ն ծ ր ո ւ թ ի ւ ն. օ ա ծ ո ղ ը ը ն ե ն ի ւ ա յ ո ւ թ ի ւ ն ա ե օ յ ե ւ ի ն է:

Patron, onne, բ-ոք-ո ւ, ն, ա ր. ե ւ է՛ն. պ ա ւ ե ւ ա կ ա ն (ս ո ւ ր բ). 2. պ ա ւ ե ւ ա կ ա ն. չ ա ռ ա գ ո ւ թ ի ւ ն. 3. ա ռ ա ջ ն ո ւ ո ր. 4. ն ո ւ ե ր ա կ ա վ ա ր. մ ի ա կ ա կ ա պ ե տ. 5. ը ն տ ր ո ղ. ժ ա ռ ա ն գ ա պ ա ր ա ց ի ի պ ա ւ ա ծ ո ն ե կ ե ղ ե ց ո ւ ի ր ի ք ք. 6. ո ւ ե ր (գ ե ր ե զ ո ւ). 7. բ ա ր ե կ ա մ. վ ե լ ե. հ ո ի ե ւ. 2. հ ն. յ ա յ ե ր ի ն է. 3. ե վ. ա ո հ ի ւ ք. 4. ի ր ե ն է ի ա յ ք ե ա ո հ ի ւ ք, ե ւ յ չ ի ւ ք. 5. ա ո հ ի ւ ք ն ա ե ա ւ. 6. (ի ւ ա ր ը) ա զ ա ւ ը, ա ո հ ի ւ ք. 7. պ օ ւ ն է: [ի ւ լ ե ւ ի ւ օ ր ի ւ ե ի:

—, ա ր. կ ա ղ ա պ ա ր. օ ր ի ն ա կ.

Patronage, բ-ոք-ո ւ-ա ժ, ա ր. ի ր ա ւ ո ւ ն ք կ ա ր գ ե լ ո ւ զ ո ր ք ի հ ա ս ի ն ե կ ե ղ ե ց ի ա կ ա ն. 3. պ ա ւ ա շ պ ա ն ո ւ թ ի ւ ն. ա ո հ ի ւ ն ի ւ ի ւ ի ն է. 2. հ ի ւ ա յ ե ն:

Patronal, ale, բ-ոք-ո ն ա լ, ա ն. (տ օ ն) պ ա ւ ե ւ ա կ ա ն ա ր ր ո ւ ց. հ ա ի ւ ե ւ է ի ւ ի ն (ե ր ե ւ ն ա ե ս):

Patronne, բ-ոք-ո ն, է՛ն. ե ր ի ւ ր ո ր դ ք ե ա կ ա ն ա ւ. ա ր ք ա ւ ե ւ ի ն. ե ւ ր ե ւ ո ն ա:

ծնա մախաւա. փոր ալաճը (օթաճնոյ).

Mine —, կերպարանք առա-հակ կամ ժանեագործ մար-գոյ. ասելաճած խոխոր ֆախո-ւիմաը։

Fourches patibulaires, կա-խադան. փոր ալաճը։

Patiemment, բախիճով, ած. համբերաբար. ասպր ի՞նչ։

Patience, բախիճ, ի՞նչ. համբերաբերութիւն. 2. համա-պասպոգութիւն. 3. աւելուկ. ասպր. 2. փոփավիճը. 3. աչխան օխա։

Patient, ente, բախիճ, ածր, ած. համբերող. 2. հեզ. համբոյր. ասպրելը. 3. հա-ղելը; —, ար. ախատաժէա. հիւանդ. 3. պատժապարտ. վերիժա-պարտ. մահապարտ. 3. կրող. կրելի. կրասրական. խոսելի. 2. ֆոխելի հեսփ օլաճնալ ւիմաը. 3. ելիճեն. ճենիալ։

Patienter, բախիճել, ն. համբերել. ապասել համբե-րութիւնամբ. ասպր եմիճ. ասպր ի՞նչ պերելիճ։

Patin, բախճի, ար. ասե-դաղ. հողամաի ինչ կանացը. 2. մոյկ ասհելոյ ի վերայ սառնի. 3. գերան, մոյճի ի ներքոյ ասնդղոց. նալեր. պէր նիվ ելինել ֆասոնաօ. 2. պատ-չելիերնալ ֆայտաի ֆասե-պատրա. 3. ներքնապան պի-րեայի. ներքնապանըն ալի պա-պանը։

Fer à —, գմբեճաւոր կամ գոգաւոր յատնի ամբակի ե-բիւարաց. իլի ֆօվճած ան նալը։

Patine, բախճին, ի՞նչ. ժանգ (հնոց) գահճեկանաց, արձա-նաց). (կամ պէտելիերնի) ֆասը։

Patiner, բախճինել, ն. չօ-շափել առանց զգուշու-ճիեան. 2. չօշափել գճեռս եւ գլաղուկս կանանց. նէր ելճիճ. ասլտճոնը օֆճասն-նաճ. 2. ելինելիերնի նէլինի վի ֆօլոնաօ օխլոճաճ։

—, ն. ասհել, ապճիաքել հո-դամաիփիս ի վերայ սառնին. ֆասնաօրա նէլ պոպ իսպէ-րնոճ ֆայտճ։

Patineur, բախճինեօ, ար. որ չօշափէ եւ գգուէ գճեռս եւ գլաղուկս կանանց. 2. որ սահի հողամաիփիս ի վերայ սառնին. պէր ելինելինի նէլինի վի ֆօլոնաօ օխլոյան պինճ. 2. ֆասնաօրա նէլ պոպ իսպինճոճ ֆայտ։

Pâtir, բախճ, ն. կրել. վշտանալ. չարչարել. 2. վնաս կրել. տուժել. պատիժս ընդ-ունել. ելեմէճ. պերա, ի-ֆեմճի ելեմճ. 3. զարբ. նօֆտան ելեմճ։

Pâtis, բախճ, ար. արօտ. մարգանդ. օխլոճ. օվա։

Patisser, բախճոճ, ն. ե-փել. գործել կարկանդակս. խոմար նէլ ֆիլելիճ, խափճ։

Pâtisserie, բախճոճճի, ի՞նչ. հաստակ. կարկանդակ. 2. արուեստ ծաղարարաց. ծաղ-արարութիւն. խոմար նէլ. պէօրէ. 2. պէօրէֆիլելիճ. խո-մար նէլ խափճ։

Pâtissier, ière, բախճոճի, ճ, ար. եւ նէ. ծաղարար. պղակունտրագործ. պէօրէֆիլ. ոօշլոճը. խոմար նէլ խափան։

Pâtissoie, բախճոճա, նէ. խոշոր ինչ կերպաս Սինէա-յոգ. պէր նիվ Ձին ֆոմճը։

Pâtissoire, բախճոճաճի, ե. սեղան, տախտակ պղակունտրագործաց. խոճերիրնի խո-մար ալճաճ նախին։

Patois, բախճուա, ար. խառնազանճ կամ գռեհիկ բար-բառ. խոլի, ֆեզիլ պինի։

Pâton, բախճի, ար. մորճի ներքին կողման ծայրի երե-սաց հողամաիփի. 2. բլնիճ հայսի որով գՀաւան պարա-բրեն. ֆապաճ էիճալ ճոճա-նան իլ պերելիճ. 3. խառճ-ելերը պէրերիճիճ խոմար ֆբ-լոճը։

Patène, բաթէն, ից. մաղ-
զմայ (ի պատարագի). (փոթ-
փոտաս) տես ինեփնիկ:

Patenôtre, բաթընօթր, ից.
Հայր մեր. 2. աղօթք. տալ-
ին ի ձեռն նոյնէ. 3. թաս.

Patenôtres, ից. յժ. Հասք
վարդապանի. 2. վարդապան.
3. Հատուածեա զարդք. ին-
չիսկ պանկերէն. 3. ապէպ պի-
նալ ինչինի. 3. (պինաթա)
պանի պանկեր:

Patenôtrier, բաթընօթրիէ,
ած. յօրինիչ, վաճառօղ վար-
դապանի կամ պատկի սրբոյ
կուսին. ինչինի:

Patent, ente, բաթան, անթ,
ած. յայտնի. գուշակաւոր.
քաց. պերէլէ. աւշէ:

Acquit —, արքունի մուրհակ
ի ձողումեան պարտուց. պնե-
լու՝ ին ինիէ:

Lettres patentes, հրովար-
տակ, մուրհակ արքունի.
ֆերման. պերօն:

Patenté, բաթանթէ, ից.
մուրհակաւոր. պերօնէլը. ֆա-
ինէնէլը:

Pater, բաթեր, աբ. (Des —).
առերեսական աղօթք. 2. Հայր
մեր կամ մեծ Հատ պատկի
կուսին. աալ՝ին ըեպոպանէնք. 2.
ինչինին պէ՝յնա+ պանէր:

Patère, բաթեռ, ից. խառ-
նիչք. յաժակ. տատա. 2.
սկահ՝ սկահաձեւք. զարդ ինչ
ձաթատատեսական. ֆաթ-
պան ֆապհի. 3. պինաթա
ֆապհվէրի պէլէ+:

Paterne, բաթերնը, ած.
Հայրական. ֆէդերանի:

Paternel, elle, բաթերնէլ,
ած. Հայրենի. Հայրական. ի
Հօրէ. ֆէդերի. ֆէդերանի. պա-
պա ինաթֆընան (խըսը՛):

Paternellement, բաթեռ-
նելման, ած. Հայրապաար. ֆէ-
դերանի:

Paternité, բաթերնիթէ, ից.
Հայրութիւն. ֆէդերլէ+:

Pâteux, euse, բաթէօ, էօզ,
ած. կիսեփեաց, անեփ (Հաց).
2. թանձր զօրէն Հայսի.
մած. խիւսաւոր. 3. տղմուա.
ճախճախուա. սկախաան.
կաւուա. 4. պղտոր (ջրի ա-
դամանդի). խոմբր (խ+մ+).
3. խոմոբըմբը. լէզ ինդի. 3.
լոմոբլա. պալըֆլը. ինըն-
լը. 4. (ֆելֆերթեր) պօլընէտ
(լ+թ):

Pathétique, բաթէթիք, ած.
յուզակ, գթիչ կարեաց.
ախտաշարժ. քուան. ապզդ.
րնեֆոր վերն. լիոպնիլ:

Pathétiquement, բաթէթի-
քմէնի, ած. զօրեզ բանիւք.
քուան, ախտաշարժ օրինա-
կաս. յուզիլք. յուզմամբ
կարեաց. լիոպնիլ ինըզ ի-
լէ. րնեֆոր՝ի ֆալ նլէ:

Pathognomonique, բաթո-
նօմոնիք, ած. (նշանակ) հիւան-
դութեան. ցուցիչ հիւան-
դութեան. ախտացոյց. նե-
լերնե ոնլել (ոնլան):

Pathologie, բաթօլօժի, նգ.
ախտաբանութիւն. ճառք
ախտից. պա՝հի եմբաչ:

Pathologique, բաթօլօժիք,
ած. ախտաբանական. պա՝հի
եմբալ պաչը:

Pathos, բաթոս, աբ. կա-
րիք. յոյզք կարեաց. խանդ.
եռանդն. 2. փքացեալ, պա-
ճուճացարդ բանք. ներբներ-
նէլ. հեչճան. հայել. 2. օ-
ֆոբրնա ոնօզ:

Patibulaire, բաթիպիլեռ,
ած. կախաղանի. փոբ ոզը-

աստրատեական վէպ. Հովուական խաղ. Հէր ի՞նչ ըսի. ինչո՞ւ ըսաս զայն ինձ։

Pastoralement, ածական, ոչ. իբրեւ գհովիւ. ըստ կերպի։

Pastorelle, ածական, էգ. հովուական երգ. ըստ ինչ-ոյ-տիպի։

Pastoureau, relle, ածական, -իկ, ոյ. եւ էգ. մանուկ խաշնարած. ըստ գործոյ։

Pat, ածական, ոյ. պատուճէն կամ արգելեալ վիճակ ծագաւորի ի Համբակի. առնել պանճա ալմաղ։

Patache, ածական, էգ. պահակախոյզ, լրտես, բաժանաս, ծղճաբեր նաւակ. 2. կառք ուղեղ. կօն, ինչո՞ւ կայաս զայդ. ձայն. Հէնոյ զայդ։ 2. խօն առթաղաղ։

Patagon, ածական, ոյ. արծաթեայ դահեկան ինչ Սպանիացւոց. տէր նեղ խոչանիա բնաւ։

Pataraffe, ածական, էգ. յոռի եւ խառնիխուռն գրուածիւն. ինչո՞ւ էր գրածդ այդ։ [պէս։

Patard, ածական, ոյ. դանկ.

Patate, ածական, էգ. ամերիկեան գետնախնձոր. ածական։

Patatras, ածական, ինչ. դղրդմամբ ինչ. ածական պիտի. ածական պիտի։

Pataud, ածական, ոյ. շնիկ ծաղծղ. իրէ ոյածը էնչ-պէս էր։

Être à nage —, յառաջուածեան լինել. պատրաստ օրմանք։

Pataud, aude, ածական, օպ, -ած. (անձն) անհեդեգ, խաշար. ածական ոյածի. պէնիմիկ։

Patauger, ածական, գնալ, անցանել ընդ ագմուտ. 2. շփոթել. ըստ-ըստս ինչպէս։ 2. լաւորմանք։

Pâte, ածական, էգ. հայս. զանգուած. 2. խառնուած, կազմած մարմնոյ. խոմոր. 3. ինչ. պինա։

Homme de bonne —, այր բարեբարոյ. խօշխոյ էնդհանք։

Mettre la main à la —, ինքնին ձեռն ինել. էնպէս եւ արմանք։

Paté, ոյ. Pathe.

Paté, ée, ածական, -ած. ծաղծաձեւ. ճիրանակերպ. այսպէս պէնէնի. էնէնէվորէ։

Pâté, ածական, ոյ. կարկանդակ. հաստոյ. 2. փոր ծառաքի. 3. պատուաստ կարկաուել. 4. խառնուած նշանաբիրք. պէօրէտ. խոմոր էնէ. 2. ինորէտէկ էնէտէ. 3. օնոփորմէնէ ինինորէ, 4. ածական հարճէր։

Pâtée, ածական, էգ. խիւս ծաչնաց. 2. լափ (շան, կատուի). ածական էնէնէ խոմոր. 2. (էօէտէ, էպտի) լուծուր։

Patelin, ածական, ոյ. ագռաւ. ատաւակատպատ. խաբարանգ. խաբուսիկ. նէնէնէ ինէնէ. խոլոփլանան. նէնէ։

—, ine, -ած. ագռաւ. մարդ. ճարպիկ. փաղաքշական. խօշամէպ. նոնէնէնէ ինոնէնէն։

Patelinage, ածական, ոյ. ատաւակատպատուծիւն. փաղաքշանք. խոլոփլանան։

Patelineur, ածական, -իկ, ն. ագռաւել. փաղաքշել. խոլոփլանան։

—, ն. քաղցրախաւսն բանիւք ինքն յանկուցանել. 2. շրջշրջել զատ կատի (գիրս ինչ). նոնէնէ օէօչէէր էնէ պէրէնէն ինօնէնէ էնէտէնէ էնէտէ. 2. (պէր մատնոնը) էոնինէպէնէ ինոտ էնէվէրէտ։

Patelineur, euse, ածական, -իկ, օչ, ոյ. եւ էգ. ագռաւ. փաղաքուշ. նենգաւոր. խոլոփլանան. հինէտէօր։

Patelle, էգ. ո. Lépas.

եր. չարչարականութիւն. չարչարելին լինել. տէրտ վէ ե-չիլէր չէ-տէչէ ֆա-ռէլէնէր։

Passible, բ-ռէ-լը, ած. չարչարելի. չարչարական. 2. պատժելի. տու-ժելի. եղելեր չէ-է-տէլէր. ելմ-ֆէ-լէր. 2. ճեղչա, ճեբ-ռէչ ֆա-ռէհա-ֆէթ։

Passif, ive, բ-ռիֆ, իվ, ած. կրաւորական (բայ). 2. կրող. կրաւորական. ֆէճհա-լ. 3. չ-էթէն. ֆա-ռէլ-լը. իրե-ռէ-բէ-լ։

Avoir voix passive, ունել իրաւունք ընդունել լինելոյ (ի պատմօն ինչ). ինիչիոօ օչ-լայ հաֆէը օչ-ֆէ։

Dette passive, պարտք. ոօրճ. վէ-ռէ-նէ։

Passion, բ-ռէօյ, իէ. չարչարանք (Քրիստոսի). 2. ճառք չարչարանաց Քրիստոսի. 3. ախտ. հիւանդութիւն. 4. ախտաք. կարիք. 5. սէր. յօժարութիւն. 6. կրաւորութիւն. կրելն. (Չ-ուէ-րէ-ֆէ ի-ռանէն) ախ-տ-ռէ-լէր. 2. ախտ-ռէ վէ-ռը. 3. իէ-լէ-ֆէ. իռ-ռ-լ-ըէ. 4. նէ-ֆէ. իռ-ռ, հէյ-ռան. 5. հաղ-ռէ. հէ-վէռ-ռ-ըէ. ռ-ըէ-ռէվռ. 6. ռէյ-ֆէյ-լէ ֆի ի-ռֆի-ռ-ըէ-ռէ։

De —, տարփանօք. կամ-ֆի-ռ. ռ-ըէ իէ-լ. ռ-ռէվռ իէ-լ։

Passionné, ée, բ-ռիօ-նէ, ած. հարեալ. ցանկացող. տարփացեալ. 2. դիւրայոյզ. զայրացկոտ. հաղ-ռէ-ըէ-լէ. ռէ-լէռ-ռ. ռէ-ռէվռ-ըը. ռ-ըէ-ռէ. իէ-ըը-ըը։

Passionnement, բ-ռիօնէ-մէն, ած. մոլեկան սիրով. տարփանօք. ցանկութեամբ. կամբի. ռ-ըէ. ռ-ռէվռ իէ-լ։

Passionner, բ-ռիօնէ, ն. եռանդուն, ասասիկ, կենդանի, ազդոյ գործել. իէ-լ ֆ-ռմ-ռէ. չ-էռ-ռ-ռ-լէ. ռ-ըէ-ըը-ըը։

Se —, ն. ըստ կարեաց գնալ. յոյզել կարեօք. 3. հարկանել. ցանկանալ. բորբոքել սիրով. նէ-ռ-ռ-ռ-էր իռ-ռէռ լէ-ռ-ռէ. 2. ռ-ըէ, ֆ-ռ-լ-ռէ օչ-ռէ։

Passivement, բ-ռիվ-ըէմ, ած. իբրեւ զկրաւորական. ֆէճհա-լ ռանռ-ըռ-ռ։

Passoire, բ-ռռ-ռռ-ռ, իէ. պարզուռ. ռ-ըէ-լէ։

Pastel, բ-ռ-ռէ-լ, ռ. լբ-ֆ-ռ-ռ-ռ-ռ. 2. ներկահատն կապար ներարկեալ. 3. նկար ներկահատն կապարաս. չ-լէ-ռ օ-ռ-ռ. 2. նռէ-ֆ-ռ-լ-ռ-ըէ-ռ նէրէ ֆ-ռռ-ըռ-ռ ֆ-ռ-լէ-ֆ. 3. նէրէ ֆ-ռռ-ըռ-ռ ֆ-ռ-լ-ռ իռ չ-էռ-ռ-ռ-լ ըռ-ռ։

Orangé —, նարընջագոյն հաբեալ ի կապոյտ. հավէյռ լ-ռ-լ ռ-ռ-ռ-ռ-ռ-ռ։

Pastenade, ռ. Panais.

Pastèque, բ-ռ-ռ-ռէ, իէ. ձմերուկ. ֆ-ռ-ռ-ռ-ռ։

Pasteur, բ-ռ-ռ-ռ-ռ, ռ. հովիւ. խոշնաբած. անդ-ռ-ռ-ռ-ռ. 2. առաջնորդ. հօտապետ. հովիւ. 3. քարոզիչ, երէց քրիստոնական. լ-ռ-ռ-ռ. 3. ռ-ռ-ռ-ռ-ռ. 4. բ-ռ-ռ-ռ-ռ-ռ-ռ-ռ-ռ։

Pastiche, բ-ռ-ռ-ռէ, ռ. նմանութիւն նկարու. պատկեր նմանեալ նկարու հոյակապ նկարչի. 2. մատենադրութիւն նմանութեան. 3. գուսանական նուագ քառեալ յայլ եւ այլ երաժշտաց. ֆ-ռ-ռէ ֆ-ռ-ռէ. 2. ռ-ռ-ռ ֆ-ռ-ռ լէ-ռ-ռ-ռ-ռ-ռ-ռ-ռ ֆ-ռ-ռ-ռ-ռ-ռ-ռ-ռ-ռ

վարել. 3. անցուցանել. 4. ի կիր արկանել. ընդունիլ առնել. 5. գեր ի վերայ լինել. անցանել զանցանել. յաւաչել. 6. մաղել. 7. քաշել. ծորելցուցանել. մզել. պարզել. 8. հանդերձել. պատրաստել. 9. ագանել. զանձամբ արկանել. 10. անցանել. չպահել. շդնել մեռ. 11. ժամանցանց հանել. խոցել. 12. հաւանել. ընդունել. 13. ջնջել. 14. զանց առնել. ժողովել. 15. ժողովել. շնորհել. 16. յապճուցուցանել (զցանկութիւն). լնուլ. 17. սրել. 18. առնել. կռել (դաշինս). 19. ապուցանել. մխել. 20. տալ. աւանդել ի ձեռս. 21. չօշափել. շփել. 22. յիշել. անցանել. ներել. 2. ներում ներումն. 3. ներում. 4. ներում. ներում. ներում. 5. ներում. ներում. ներել. 6. ներում. 7. ներում. ներում. 8. հաղորդում. ներում. 9. ներել. 10. ներել. ներում. ներում. 11. ներել. ներում. 12. ներում. 13. ներում. 14. ներում. ներում. 15. ներում. 16. (ներում) ներում. ներում. 17. ներում. 18. (ներում) ներում. 19. ներում. ներում. 20. ներում. 21. ներում. ներում. 22. ներում. ներել:

— le pas, ներում. վարձատրել. ներել:

— au fil de l'épée, ի սուր առնուլ. ներում ներել:

— un soldat par les armes, պատուել հրացանօք զինուորն. ուր ներում ներել:

— le temps, զգօնանալ. համբերել. ներում. ներել:

Que cela ne nous passe pas, առ մեզ ներացե զայդ. ներել ներում:

Se —, 3. անցանել. 2. ծարել. շաղել. ծառանել. ներել. 3. նուաղել. 4. դիպել. պատահել. լինել. 5. հրաժարել. ժուժկալել. 6. շատանալ. ներել. 2. ներում. ներում. 3. ներում. 4. ներում. ներում. 5. ներում. ներում. 6. ներում. ներել. ներում:

Passerage, ներում, ներ. նուագարան. տե. ներում:

Passereau, ներում, ար. ճնճղուկ. ներել:

Passereaux, ար. յ. ծառանք յատկեն ճնճղկաց. ներել ոյս ներում:

Passerelle, ներում, ներ. եզ ճնճղուկ. 2. կամուրջ ինչ նեղ. փոքր ներել ներում. 2. ներ նեղ ներում:

Passe-rose, ներում, ներ. վարդ աշնայնի. ոմն պտուղ ներում:

Passe-temps, ներում, ար. զբօսանք. զբաղանք. դիպուանք. զեղում. խրնճիթ:

Passeur, ներում, ար. նաւավար. ներում. ոմն ներում ոմն ներում ներել:

Passe-velours, ներում, ար. (յ. Des —). անմաւատաւ ծաղիկն. ներում ներել:

Passe-vogue, ներում, ար. (յ. Des —). ուժգին վարկն ծիսակօք: ոճիր ի ներում վճռել:

Passe-volant, ներում, ար. (յ. Des —). սուտ զինուոր. 2. ապրդիտալ կամ անկոչ բազմականն. ներում նեղեր. 3. ներում ներել. 2. ներում ներում ներում:

Passibilité, ներում

գվաճառս. ծուլարը ինչերից ընկերին ընկղերք։

Passe-dix, բաս-փիս, ած, (յտ. Des —). ապգ ինչ խաղալու. է՞ն գար ըլա պիր հեվ օյուն։

Passe-droit, բաս-փռուա, ած. (յտ. Des —). առանձինն շնորհք. ազատութիւն. 2. անիրաւութիւն նախանձոյ առնելով զայլ ոք. ծաղր. ինաստոպ. 2. պալիսը իլերի ուրիշով պիրինով օլան նօփառն։

Passée, բաս, ից. անց, չաս ձիական ճանց. 2. հետք երէց. ինչվէ փուշառն ու պիր իրիպեն ուիր իրիպ ինչիսի, ինչօլիսի. 2. հայվան էգի։

Passe-fleur, բաս-ֆլէօր, ից. (յտ. Des—fleurs). պուս. ինչինճի ընչեյի։

Passéger, տ. Passager ն.

Passement, բասմէն, ած. ժապաւէն (ոսկեճեղ). չերիմ։

Passementer, բասմէնտէ, ն. ժապաւինել. չերիմչիսի։

Passementerie, բասմէնտրի, ից. ժապաւինագործութիւն. չերիմճիլիք։

Passementier, ière, բասմէնտիէ, ր, ած։ եւ ից. ժապաւինագործ. ժապաւինաճառ. չերիմճի։

Passe-meteil, բաս-մեթէյ, ած. հաճախախառն ցորեան. չուխուր փորըլըք պուղայ։

Passe-musc, բաս-մուսք, ած. բէյկ մշկոյ. փոթ տկոփ։

Passe-parole, բաս-բարօլ, ած. (յտ. Des —). հրաման զօրաց բերան ի բերանոյ. ազըզ-պան ազըզ իրիպիչիրիլեն ասփեր ինքնպիհ։

Passe-partout, բաս-բարտու, ած. (յտ. Des —). բանալի հասարակաց. 2. զարգարուն շրջանակ (նկարուց). չօք իր ալան անոխտոր. 2. հրաչեայեն պուրք։

Passe-passe, բաս-բաս, ած. (յտ. Des —). Tours de —, ձեռնածուիթիւն. խաղ, ճարտարութիւն ձեռաց. 2. պատրանք. հնար. դաւ. հօգիպոպլըք. 2. հիլէ. պէտ. օյուն։

Passe-pied, բաս-բիէ, ած (յտ. Des —). ապգ ինչ կապաւաձեւ պարուց եւ երգոց. պիր իրիպ իօրա վէ ֆոքմ։

Passe-pierre, բաս-բիէր, ից. (յտ. Des —). քարբեկ. ակ. նոպ գըբան. փինիչ ըրչնէսի։

Passe-poil, բաս-բուալ, ած. (յտ. Des —). ծոպք յերկաւս կողմանս կարանի. պիւրնչին իւի նուրաֆըն գօնուլան ըրնիչնէ վէհ։

Passe-port, բաս-բօր, ած. (յտ. Des —). անցագիր. իօլ ընկղերքոպ. ինչարնօպ։

Passer, բասէ, ն. անցանել. գնալ. չուել. վոխել. 2. գագարել. դադնուլ. անցանել. 3. տեւել. բաւել. բաւական լինել. 4. անցանել. ընկալուալ լինել. արժել. 5. չհաղալ. 6. յառաջել. 7. վախճանիլ. ինչնէ. ինչնպէ. 2. պիրնպէ. ենպէ. 3. ուրբպէ. իրվիրպէ. 4. ինչնէ. ֆոպօլ օլմոք. 5. օյնամամոք. ֆոռ պէպէ. 6. իրիւ ինչնպէ. 7. իօլնպէ։

En — par, առնել բան հաճոյից ուրուք. առնել. պիրիսի-նին ինչֆինիք ինօրք պուրնամոք։

— par-dessus, գլխել. յաղթել. իսուխան օլմոք. իքնպէ։

— là-dessus, չնորհել. առատս առնել. ասֆլ ենպէ. ինօղ գոփամոք։

— pour, համարել. հաշուել. լինել ի համարի. ասյըլմոք. պիր չէյ իրիւնիք ինչնպէ. ըրպընփ օլմոք։

— en revue, համար առնել զօրաց. ի հանդիսի անցուցանել. ասփերի իօղլամոք. ինօղպեն ինչնիրպէ։

—, ն. անցանել. 2. յառաջ

Passade, բաս-սադ, ից. անցանելը. անց. 2. նուագ. անդամ. 3. մոյր. ողորմութիւն ի վերայ ճանապարհի. 4. անցաւոր սէր կամ հաղորդութիւն ընդ կնոջ. 5. երիտասարդ (երիսարդ) ձիոյ. 2. փիճա. 3. ասիաքար վէրքն ասպատա. 4. ձիոյ ոչոխ ելանն ոչխ խոխոտ ալոխա. 5. (ոխին) վերջ կէսկէս։

A la —, մի անգամ յանցանելն. կէսկէս ելանել ոչոխ փիճա։

Passage, բաս-սաժ, ից. անցանելն. անց. անցուածք. 2. փոխուածք. տեղափոխութիւն. խաղացք. չուռ. 3. անցք. ճանապարհ. 4. բաժ անցից. 5. գերզգեղանք. 6. վայր գրոց. վկայութիւն. 7. գաշնակաւոր ձեռք երիսարդի. կէսկէս. 2. փէյնէճ. ինկինճալ. կէսկէս. խօլճուլուք. 3. կէսկէս. խօլ. 4. կէսկէս ոչկոխ. 5. ախոինի օյնոխմա. 6. մահմալ. ալվալ. ֆոփրա. 7. ոխին խոչանոխա խիւրիւչա խիւրիւչ։

Passager, բաս-սաժէ, ն. չըրչիցուցանել զերիւարն գաշնակաւոր ձեռօք. ոխը խոչանոխա խիւրիւչա խիւրիւչէ։

—, ն. չրչիլ երիսարդի գաշնակաւոր ձեռօք. ոխ խոչանոխա խիւրիւչա խիւրիւչէ։

Passager, ère, բաս-սաժէ, էռ, ած. անցաւոր. կէսկէս. ֆոնի։

—, ère, ած. եւ ից. նուաղորդ. 2. անցաւոր, ուղեւոր. կէսկէս կէսկէն խօլճա. 2. խօլճա։

Passagèrement, բաս-սաժէրման, մ. հարեւանցի. սակաւ ժամանակ եւ ի. կէսկէս ոչոփ. ոգ վոփըմ։

Passant, ante, բաս-սան, անդ, ած. վարուն, հաստատակաց (ճանապարհ). 2. անցաւոր. պնդոյուն. էլկէս, խոմ-ի (խօլ). 2. կէսկէն. իիւրիւչ-ոչ։

Passant, բաս-սան, ած. անցաւոր ճանապարհի. ուղեւոր. խօլճան կէսկէն. խօլճա։

En —, հարեւանցի կամ. վարկպարագի. ժամ-եւա. խոկինի փէօչէ. խոֆիֆճէ։

Passarage, բաս-սարաժ, ից. հնդիկ արօս. ոչը նէվ ինչ ֆուլա։

Passation, բաս-սասիօն, ից. հաստատութիւն, ձեռնադրութիւն գաշնից. ըստ ֆօրմ, իմպալտմ։

Passavant, բաս-սավան, ից. անցագիր վաճառաց. ինքսինք ինգիէրէսէ։

Passe, բաս, ից. լրումն հաշուի մանր գրամավ. 2. անց, կերճ ի ծովս. 3. յառաջխաղացութիւն ի առաջնորդութեան. 4. հանգանակ կամ բաժին իւրաքանչիւր ի խաղս. 5. շարժուածք մարդոյ ի կաքաւս. հիւսող քաղաքացուանոս ինտոմիլաֆուանոֆ մըֆինոբ. 2. փէնէղոբ իից ֆոյսաքօսա ալան կէսկէս. 3. իից-ին-իչ-ը. իլկէս վարմա. 4. օյանոփա ֆօնա-լուն հիւսոկ. 5. խօփոփա ինկն հարիֆ-իֆինի։

—, ինչ. իցկէս. ո՞ տայր. հանէյա. օկոյդը։

Passé, ée, բաս-սէ, ած. անցեալ. 2. ծաղկաւալ. կէսկէչ. 2. ասկաղ։

—, ից. անցեալ ժամանակ բայից. 2. անցեալ իրք. վէմանի մոգը. 2. կէսկէչ կէյկէր։

Passe-balle, **Passe-boulet**, բաս-պալ, բաս-պուլէ, ից. գնդաձեւ չափ գործ. ձի. կէսկէչ խօլկէսկիս։

Passe-carreau, բաս-քարօ, ից. տախտակի հարթիչ երկամիջ գերձակաց. խոսինճոնոփ իսինկէյճէֆ ինսինկ։

Passe-cheval, բաս-չըվալ, ից. ձիակիր նաւակ. ոչ ֆոտոնոգը։

Passe-debout, բաս-սըդուտ, ից. հրամանի անցուցանելոյ

Partner, ր. Partenaire.
Partout, բ՝ա-պու՝, ած. ընդ հանուր. ամենայն տեղիք. հեր եւ երկիր.
Parure, բ՝ա-խու՝, եզ. զարդ. պաճուճանք. վայելչութիւն. 2. նմանութիւն. նոյնապիսի կերպարանք, հանդերձանք. 3. կտրած. քերուած. պինդ. նեղամ. 2. պինդ երկիր. հիմնաւոյց, նեղանք. 3. տեղին. բնի. բարեբնին:
Parvenir, բ՝ա-վընի՝, ն. հասանել. 2. երեւնել. վերանալ. համբառնալ (ի պատիւ). երկինքը. 2. ընդմէջ. (մանրագոյն) երթալ:
Parvenu, բ՝ա-վընի՝, ած. այլ յայլոցանէ քախտիւ. այլ ի գձմուխեներէ յառապուխիւն հասեալ. ոճրագործեան պերվերնին երթալ:
Parvis, բ՝ա-վի, ած. անդաստակ, պատիւ (եկեղեցւոյ). (տեսիլ) ավետիք:
Pas, բ՝ա, ած. քայլ. քայլափոխ. 2. քայլ. քայլափոխ. 3. անցք. կիրճ. կապան. ձնացք. ընձաղք. 5. հետք. 6. սեռամբ. 7. գահերիցուխիւն. գլխաւորութիւն. 8. ատիճան, անդուղք առաջի դրան. ոտք. ներքին. 2. ոտք (երկնի). 3. ներկայ. պօղոս. 4. ներկայել. ներկայ. հարկերին. 5. ին. այսօր երբ. 6. երէկ. 7. երանելի. ներճելի. 8. գոհա- երանի ներգրիստոս:
Sauter le —, առնել ինչ ակամայ կամ ընդդէմ անձին. 2. վերանալ. զքո ասես երթոր փնոգեայ գործը պէր էլ էլլերմէ. 2. երկմէ:
Se tirer d'un mauvais —, սրծանել ի գժուարին ինչ իրաց. պէր ջոգրդեան երթոյը ազատիմէ:
Mettre qn. au —, անել զոք ի գգաստութիւն, ի սատչանա. պէրիսինի երկու ներկայել:
Cheval de —, երիւար քաղաքան եւ հեշտապնաց. իբեր իբեր ներկայ:
Franchir le —, ատպա ուրումն հասատատակալ դնել ի մէջ. ոճն ոճնոտիպա գործ վերջէ:
Suivre les — de, գհետ երթալ գուրուք. նմանող լինել. պէրիսինին երանելիներն ներկայ. պէրիսինի պերվերնէ:
De ce —, Tout de ce —, ած. առժամայն. անդէն ի նմին ժամու. անդրագ. ջոգրդամբ:
— d'âne, հազի դեզ. տունկ ինչ. 2. տատար գանգատանաւանդ. 3. գայլ քերթանդ երիւարաց. երօրիրեր օրհո. 2. ոչեր ներ. 3. երկրէր:
Pas, բ՝ա, ած. ոչ. չ. քեռ. երգ. երայեր. ասլա:
Pascal, ale, բ՝ասքալ, ած. գատկական. ձոսին. ջոգրերական:
Pasigraphie, բ՝ասիկրա-ֆի, եզ. ամենագրութիւն. գիր հասարակաց. երմասի երոչը:
Pasquin, բ՝ասքեն, ած. կատակասան պատանող. երերբաիօս. ասլեզ ինոզ ինչ մատերա երգնել, պերհերնել:
Pasquinade, բ՝ասքինատ, եզ. գիր երերբանաց. խեղկատակութիւն ի չնամանագիր. ծաղրածու երեր. հիճանոմ. ասլեզ պերհ:
Pasquiniser, բ՝ասքինիզ, ն. գիրս երերբանաց յօրինել կամ հանել. երերել. հիճանոմ երգրմէ, չբերմէ. հիճանոյերերհ:
Passable, բ՝ասապլ, ած. չափ ինն. հանգուրժելի. եւ երբեր. չերերբ:
Passablement, բ՝ասապլ-մեն, մ. քաւականն. ըստ քաւականի. չափով ինն. եւ երինչ. ալասգեա:
Passacaille, բ՝ասակայ, ած. կարաւ ինչ եւ երգ յաւր. պէր նեվ ասբերօրա վերմէ:

En —, ուբայն. առանձին. այրցմա։

Particulièrement, բաժնէ-նէ-լէկ-ըմով, ած. առանձին. առաւելապէս. մանաւանդ. 2. մանրապատում նշանակօք. մի քան միայն. մասնաւոր. բաւական. 2. հէք պէր փնաշնուկ. պէրէր պէրէր։

Partie, բաժին, իվ. մաս. բաժին. 2. կողմն. 3. ծանուցմի երաժշտական. մասն երաժըշտութեան. նուագ. 4. հաշիւ. վասն ինչ հաշուի. համար. 5. բաժ. հաս. 6. պարտք. 7. ընկերութիւն. միաբանութիւն. դաշն. 8. գլօսանք. 9. ատիս. դատաստանագ. կողմն (ի դատաստանի) · 10. ասկ, բովանդակութիւն (խաղալ). էրլ. հիւանդ. 2. ընտրօք. 3. նօթ փնաղբոբ. ֆուլ. մաքմ. 4. հիւսող. հիւսողն պէր հիւանդ. 5. վէրի. ինէր. 6. պօրց. 7. բնիկ էլէվ. ուեօդ պէրէնէվ. գովէ. շարն. 8. ճի-մոլի-ն. 9. ընտիր. պովճը. ընտրօք. 10. (օյունոպա) փորնի։

Tenir bien sa —, կատարել գպատշաճանն. վարել որպէս արժանն է. հնազանդիլ պաշտպանմոք։

Il fait bien ses parties, գիտէ գօգտուն իր. էնոփ նըփօրընը պիէր։

En —, քան մասին. մասամբ իւիք. փոքր ի շատէ. պէր մըգինորը. պէր էրլօպընա. ընորը պօ-լօ-ֆ։

Parties, իվ. յ. մասունք. բաժինք. 2. դաշնաւորք. միաբանք. 3. ծննդական անդամք. 4. հանգամանք. անպհանկանութիւնք. քնութիւն. փորլէ-լէր. հիւանդլէր. 2. ամհրօշ-լար. փովըլլըլար. 3. ապ ինէր-լէրն. Ֆօ-ա-ա-ինէրլի. հրապէյօլի։

Partiel, elle, բաժնիկ, ած. մասնական. փոքր ի շատէ. ճի-պի։

Partiellement, բաժնիկ-ճի, ած. մասն մասն. քան մասին. փորը փորը. պէր փորլօբը։

Partir, բաժնել, ն. եղանել. ծնանել. ծագել. ունել ակիզբն. 2. մեկնել. արձակել. գնալ. չուել. 3. իմքանչել. սրանալ. փախչիլ. ընթըմոք. առաբր օլմոք. պէր շէյ-պէն իլէրի ինկլէթ. 2. այրըլմոք. խօլ ընթմոք. ինկէթ. 3. ա-լմոք. ուինկէթ. գաւլմոք։

— d'un éclat de rire, գբրբիչ քաուելալ. գահգահը գօգաբմոք։

À — de, սկսեալ. անգաստին ի. յետ. պալըայաբոք. պաշ-լանըբընգան. ոճրա։

À — de là, գայն եղեալ. իմ այնպէս հաստատութեամբ. իմ այնպես ինչ լինէր. խօշ-լէ ասյաբոք. խօյլէ փէ պէյնիդ ինոլ. ո չաման։

Le — du cheval, ընթացք, գնացք, շարժուածն երիւարի. աշըն նէ-րի-յէ-լէ։

—, ն. բաժանել. այըմոք. պէօլմէթ։

Partisan, բաժնիկ, ած. կուսակից. կողմնակից. պաշտպան. 2. զօրավար, գնդապետ առաջատակարգ. 3. առաջատակարգ. 4. վերքացու արքունի երկից եւ մնից. բաժապետ. հնարաճիր. 2. ընդճըլար գոյնի. 3. ընդճը. 4. մա՛լ հիւնիք մանրպատ. ճոպի։

Partiteur, բաժնիչ, ած. բաժանիչ. հնաճինք ճոպիճ։

Partitif, ive, բաժնական, իվ, ած. մասնական (անուն). հիւանդնէ-մա։

Partition, բաժնիւն. իվ բաժանումն. 2. հատօրէն մասունք երաժշտական նուագի հնաճիմ. հնդվալ. 3. պէր մը-ֆոմըն հէր պէր ֆէրմաելէրինին հգճմա-ա-ը։

ձակ. 6. գունդ զօրաց. 7. օգուտ. շահ. 8. ընկեր. ա-միս. ամուսին. պէօլիւ. խաւրաճ. ֆըրճա. 2. ձիյեր. ֆաս. 3. խօլ. լարիք. ասասել 4. ինքնիւֆ. արշ. ֆավլ. 5. աչնաստի. մըրխեպէկ. հող. 6. ասփեր պէօլիւյիւ. 7. փեսր. ֆափաք. 8. խար. րնֆիւֆ. պէվճ. պէվճիք։

Prendre son —, հասասատել, որոշել ի մտի. 2. առնուլ յանձն պատրաստութեամբ. ֆարար վէրմէ. խոխճէյինէ ֆիֆրիյնէ գօմաճ. 2. պօյուն էյիրբէ շուպէ օլմաճ։

Prendre le — de qn., ֆէկեն ածել, պաշտպանել ումեք. զուրուբ զկողմն ունել. պէրիյինէ խան չըճմաճ։

Faire un mauvais կամ **un méchant — de qn.**, չարիս հասուցանել ումեք. դարման դարձել կենաց ուրուբ. պէրիյինէ փեմվէյ խլմէյ. պէրիյէն պէմվէյ խլմէյէն։

Partiaire, ֆաթաքա, ած. ար. (վարձակալ) որ պարտի հանել հողատէրտն մասն իրաց ի բերքացն. ռօֆրաճ ասհիպինէ հիւանէ չըճմըշլա (փէրայա ճաճան)։

Partial, ale, ֆաթալ, ած. պաշտպան կամ անհատական կողման իմիք. կողմնակալ. ճարաֆլըր. ճարաֆ ճաճան. 2. պ. **Partiel.**

Partialement, ֆաթալըճա, մ. անհատականաբար. կողմնակալաբար. ճարաֆ-փարչըղլա. ճարաֆ ճաճարաֆ։

Partialiser (se), ար ֆաթալէպլէ, 3. զուրուբ զկողմն ունել. ակն առնուլ. ճարաֆ ճաճմաֆ։

Partialité, ֆաթալէպլէ, էֆ. անհատականութիւն. կողմնակալութիւն. ճարաֆ ճաճմաֆ-փարչըղէ։

Partibus, պ. **In partibus.**

Participant, ante, ֆաթիսիպէ, անդ, ած. հաղորդ. բաժանակից. էլհաֆ. հիւանփար։

Participation, ֆաթիսիպէֆիյէ, էֆ. կցորդութիւն. հաղորդութիւն. հիւանփարչըղէֆ. էլհաֆըղէֆ։

Participe, ֆաթիսիպէֆ, ար. ընդունելութիւն. անուն հաղորդ բայի. 2. կցորդ. ընկեր. դարձակից. է՛ահ ֆռել. է՛ահ ֆէֆաճ. 2. էլհաֆ. օրինաֆ։

Participer, ֆաթիսիպէֆ, ը. կցորդ, հաղորդ լինել. հաւասարել. ունել մասն. 2. փոյթ յանձին ունել. էլհաֆ, հիւանփարչըղ օլմաֆ. ալըֆճաղ, հիւանփարչ օլմաֆ. 2. ֆայդըէրլիֆ։

Particulariser, ֆաթիսիպլէֆէ, ն. պատմել մանրապատում նշանակօք. նշանակել մի քան միոջէ. ի մասնաւորին իջանել. պէրիյէ պէրիյէ նաճել էրլիֆ. ֆէրֆէրէն ֆէրֆէրէն օէօյլէֆ։

Particularité, ֆաթիսիպլէֆէ, էֆ. մանրնչանակ. մասնաւորութիւն. առանձինն հանգամանք. խաճաճէյիֆ. փաքրիֆէ։

Particule, ֆաթիսիպլ, էֆ. մասն փոքրիկ. 2. մասնիկ. ֆարչըճըֆ. 3. հա՛րֆի մանաճ։

Particulier, ière, ֆաթիսիպլիյէ, իյէ, անդ. առանձինն. ուրոյն. մասնաւոր. 2. նորանշան. օտար. պէլիյ. պէրի. մահաճա. 2. ազատ։

—, ար. առանձինն, առանձնական. 2. այր. մարդ. ոք. 3. առանձինն հանգամանք. պէրի պէլիյնաճ, մահաբպէրէ, պէյտզըճ պէր ճարաֆ. 2. ճարաֆ. փիլի. փիմահ. 3. պէր մահլահմէնի խաճաճէյինի։

En mon —, ըստ իս. իմ կարծեօք. պէնճիկէն ինաճա։

Dans le —, ի մասնաւոր կամ յընտանեկան կեանսցս. պէրիյէն էնֆուրէչ ճէճլէնիփ։

Prendre — à qc., Հաղորդ լինել. 2. փոխադրել. յօժարել. հիւանդ, իշխող օլմագ. 3. ուրախ-կեցիլ. ալոգաստ օլմագ։
Faire — de quelque chose à qn., բաժին հանել. բաշխել. 3. Հաղորդ առնել զոք. խնդրատուս առնել. պատմել. հիւանդ ընդիմարմագ. փոդ ընդմագ. 2. հիւանդութ կրնդ. ուրախ-մագ. պոյտ-պմագ։
De — et d'autre, } տատի եւ
De toutes parts, } ամոտի. ի կողմանց կողմանց. յատկնայն կողմանց. 2. յերկոցունց եւս կողմանց. զոտպտան պատ-պան. հեր ի ետպտիան. 3. իւր ի ետպտիան։
De — en —, Ճատի. ի միոջէ կատէ միւնչեւ ի միւս կողմն, պէր ետպտիան պէր ետպտիան։
Faire la — de . . ., յատկատել ի. խառնել ի մէջ. իսկիւնդ արդնըմագ. գոնմագ. իւրնդ պէրմագ։
À —, Ի. տատանձինն. ուրոյն. 2. ի բաց հանել. բաց ի. 3. ի բաց. ի բաց ճոպել. իսլընըդ. այրըմ. 2. պոլիտ. տատ. 3. պէր ետպտիա. պէր ետպտիա պրոիըդ։
À — moi, ցանձն իմ. յանձին իմում. եւ ես ինձէն. պէն փէնոփմէ. փէնոփմ փէնոփմէ։
De ma —, } յինէն կատէ.
Pour ma —, } իսկ ես. պէնպէն խանս։
Mettre à —, դնել ի միակողմն. ծածկել. ճոպել. պէր ետպտիա գոմագ. ինքնիմագ։

Part, բաժ, ար. ծնունդ. արդի. կվլաբ։

Partage, բաժանում, ար. բաժանուձի. 2. բաժին. 3. հերձուած. բաժինք. 4. բաժին մնուճճեան. ձիր. պէօյմէ. ինկվիչ. ետպտիմ. 2. հիմ. 3. իմինիցմէտըզիւրէ. այրըմ. 4. էրամէն. նոպիմ։

Partageable, բաժանելի, ար. բաժանելի. պէօյնէնագ. ետպտիմ օլմագ։
Partageant, բաժանիչ, ար. բաժանակալ. պէր հիմ ալան. հիւանդութ։
Partager, բաժանել, ն. բաժանել. բաշխել. 2. հանել ուժք մնալ. վիճակեցուցանել. 3. Հաղորդ լինել. ունել զնոյն (կարծիս). իրէն կրնդ. պէօլմէ. այըրմագ. 2. նոպագ կրնդ. գըտմէն վէրմէ. 3. (պէ-ի-մ)պոլ օլմագ։ — , ն. բաժին, մնալն ունել. Հաղորդ լինել. հիւանդութ օլմագ. հիւանդութ օլմագ։
Partance, բաժանիչ, էգ. վերնելն նաւու. նէրմ գուէնմա։
Partant, բաժանիչ, չէ. նախն իրէ. վալան այնորիկ. ապա. ընդան էչին. պոռնգան կօշի-րէ։
Parté, բաժակ, À —, ար. Aparté.
Partenaire, բաժընկեր, ար. եւ էգ. ընկեր, զուգոտ (ի խաղս). (ջո-նգա) օրնագ։
Parterre, բաժակ, ար. հրապարակ ծաղկանոցաց. 2. հանդիսաւորութ. ծաղկանոց. 3. ժողովուրդ. ի. բուրաստան. ծաղկաց. ածու. ինքնիրօգա պէյիրճիլէր. ճչգա-նը. 3. պէյիրճիլէր. 3. ճեմարան. ի. չէչէկ պոզչէսի. չէչէկ-չէկ. նարչա։
— **d'eau**, ածուածկիրագ բաշխուձի ջրաց. նարչաւէրէ պէօ-չէնգէ-չ ասալար։
Parthénon, բաժինէոն, ար. վերհիւանդ Ամենասուրբ Աստուածածնի. Ամինթօգա Մինէրվա իլահինին պէ-նինանէգի։
Parti, բաժակ, ար. հերձուած. կողմն. խումբ. 2. որոշուձի. խորհուրդ, հաստատուամբիւն մտաց. 3. հետք. պատճառանք. 4. ապրմէն. առաջարկութեամբ. գաշինք. 5. արուեստ. գործ. կարդ. վի-

Paronomase, բառնօմազ, էգ. ձեւ հնչակցութեան ա-ռնանց. հնմանեալ լուծիչէր է-ղիմաբը։

Paronomasie, բառնօմազի, էգ. հնչակցութիւն անուանց. լուծիչի հնմանեալզէզը։

Paronychie, ո՛ Panaris.

Paronyme, բառօնիմ, ած. յար անուն. ազգակից անուն. հնմինչնախ եռօտ հնմանեալ լուծիչէր։

Parotide, բառօդիտ, էգ. դեղձը ի ներքոյ ականջաց. 2. այտուցն ի գնդձա ականջաց. գօտեաց ալիքնատէ տնչդիւ. 3. տիւղիւ չէր։

Paroxysme, բառօքսիզմ, ար. վերսին գարձ, նեղիչ ժամանակ կամ զայրոյզք հիւանդութեան. աքէ եռանիւչէնին չէռոնիւչ վերիւ։

Parpaillot, otte, բառբայլէօ, օտ, ած. յողդողդամիտ (կաղուինական). 2. ամայաբիչ. օյնատ ֆեւերէչ (ըռնգըչը). 2. տնանիւ։

Parpaing, բառբէյ, ար. քարեղէն պահանգ արմտ. քար հաւասար թանձրութեան արտոյ. 2. քարեղէն պատուանդան փայտակերտ արմտ. տիւնր կնչէնչէնատ նալ. 2. պատատի տիւորըն ալիքնա գծնատալն նալ։

Parque, բառք, էգ. Պարկայ. գիցուհիք կենաց եւ մահու. 2. օրհաս. եմիչ էլհնի. 2. եմիչ։

Parquer, բառգէ, ն. դնել յարգելոցս. փակել ի մակաղատեղս. 2. պահել. գետեղել. համբարել. գնօրի ինատնէը գատելը էերէ օգնատէ. աղբլը գօրատէ. 2. ատելատէ. էըղմատ։

—, ն. մակաղել. 2. բանակել. գօյտն լայըր էնչէրինատ գնմատէ, գօնհատէ. 3. օրատա գատրատէ. էգատմէի էրնիչէ։

Parquet, բառգէ, ար. մի-չավայր ատենի. 2. ատեան խորհրդոյ պաշտօնատարց. 3. խորհրդակալք. 4. կայան հանդիսատեաց. 5. փայլատն տախտակամած յատակի. գետ-նէն էնչէտ գնէչ՚տ էչերէ օրըտաը. 2. հանգրդարար լուսաը. 3. գ՚ելէչերէ. 4. ինչնիրօտա գեչէրջէչ էերէ. 5. էերատնիլը ինչնիչ տեօղչ՚ը։

Parquetage, բառգէդաժ, ար. չինուած, գործած փայլատն տախտակամածի գիլաը ինչնիչ տեօղչ՚ը էչէ։

Parqueter, բառգէդէ, ն. դրուագել կամ յատակել փայլատն տախտակօք. գիլաը ինչնիչ գնգլտատ, տեօղչ՚ը։

Parqueterie, բառգէդրի, էգ. արուեստ դրուագելոյ փայլատն տախտակօք. գիլաը ինչնիչ գնգլտա գնէնատը։

Parqueteur, բառգէդէօռ, ար. դրուագիչ փայլատն տախտակօք. գիլաը ինչնիչ տեօղչ՚ը։

Parrain, բառէյն, ար. կընքահայր. սաղբը։

Parricide, բառիսիտ, ար. հայրասպան. եղբայրասպան. մայրասպան. որդեսպան. սպանող. 2. հայրասպանութիւն. մայրասպանութիւն. եղբայրասպանութիւն. որդեսպանութիւն. սպանութիւն. ֆէռէրիչնէ, պէրռէրիչնէ, լուչէռէրնէ, եվլատըչը էօլտ՚ուրէն. գնիչէ. 3. ֆէռէրիչնէ, վուչէռ՚ընէ, պէրռէրիչնէ, վուչէռ՚ընէ, եվլատըչը էօլտ՚ուրմ։

Parsemer, բառսըմէ, ն. սփռել. տարածանել. ցանել. տերտէ. առաչատ. էայատ։

Parsi, բառսի, ար. նախնի պարսիկ. կրակապաշտ. ֆէռ՚ուի. փոռ։

Part, բառ, էգ. մասն. բաժին. 2. վայր. կողմն. հիատ. գատչը. 3. էերը. ինչնէ. գ՚ուրն։

Parlerie, բառ-ըռ-ի, եզ. շատախոսութիւն. բարբանջք. լեզուակռիւ. կեղծաբանութ:

Parleur, euse, բառ-լիօռ, իօզ, ող. եւ եզ. շատախոս. շաղփաղփ. 2. խօսող. լեզուն. 3. պէօյլէյիչ:

Parloir, բառ-լուառ, ող. խօսանոց. հիւրանոց. պատ-ֆէրէնց, իւղանիզմամբ ըլլալ լուծելու նպատակ օթա. պէօհդէրի օթասը:

Parmesan, բառ-մըճըն, ող. պարմական պանիր. Փարմ-ճէնէրէ:

Parmi, բառ-մի, նե. ի միջ. ի. ի համարի. ընդ. իւնիփէ. առըճնուա. արասընուա:

Parnasse, բառնաս, ող. Պառնաս. լեառն մուսայից. 2. վիպասանութիւն. բանաստեղծութիւն. Փարնաս պաղը. 2. ղէր. լուիւնէ:

Parodie, բառ-օթի, եզ. նմանական կամ խեղկատակեալ բանաստեղծութիւն. ծաղրական ղէրէ. հոռիւրէնէյի պէօնէփ-ուրճըն ղէր:

Parodier, բառ-օթիէ, ն. խեղկատակութեամբ նմանեցուցանել. ի խեղկատակութիւն ղրկել զբանաստեղծութիւն ինչ. ծաղրական պէօնէ ղէրնիլ. հոռիւրէնէյի պէօնէփ-ուրճիլ:

Parodiste, բառ-օթիսթ, ող. խեղկատակութեամբ նմանեցուցիչ (եղբգց). ծաղրական պէօնէ-ղէրնիչի. հոռիւրէնէյի պէօնէփուրճը:

Paroi, բառուա, եզ. որմ. միջնորմ. անջրպետ. 2. ներքսակողմն. ներքին երեսք. պէլճ. պէօյճ պէլճը. ող. 3. իլ. ծ-ոփ. իլ իճ-ի:

Paroir, բառուառ, ող. յարդարիչ, քերիչ գործի. պէր նիվ. ֆէրտուն վէրճէ, ֆուշըյոճի պէլճի:

Paroisse, բառուաս, եզ. ժողովրդապետութիւն. 2. ժողովրդապետական եկեղեցի. 3. ժողովուրդ կամ ընակիչք կիճակի ժողովրդապետին. փուօյս. մահալլէ. 2. փուօյս պէլէնէ. 3. պէր ֆուօյսնուն ճէմասիը. մահալլէ եմալէնէ:

Paroissial, ale, բառուասիալ, ող. ժողովրդապետական. փուօյս (պէլէնէ):

Paroissien, ienne, բառուասիէն, էն, ող. եւ եզ. ընակիչ ժողովրդապետութեան իրիք. թեմական. փուօյս եմալէնէնէն պէրի:

— , ող. աղօթագիրք. պուա ֆիլոզը:

Parole, բառօլ, եզ. խօսողութիւն. կարողութիւն խօսելոյ. 2. ձայն. 3. խօսք. բան. 4. վճիռ. կարծիք. հանճարեղ ասացած. 5. ճարտասանութիւն. 6. խոստումն. հաստատում. 7. յանաշգրութիւն. պատգամ. 8. բանակատութիւն. ֆուվվէ նօճէպէ. նոճիպ. 2. պուա. պօ. 3. պօչ. 4. պէյիրէ. փըչաս. նէ-փիճէ պօչ. 5. իւֆաչ. 6. վօռ. պօչ. իփրար. 7. ճոփրիմ. ըխ-ւիճ. ող. 8. նիպա. պճոռուիլ:

Avoir la —, ունել իրաւունս խօսելոյ. պէօյլէնէյի. լուծըրը ճրիմնէյ հոփը օլմաճ:

Avoir la haute —, խօսել ժպրհութեամբ. փլուխոխանի պէօյլէնիլ:

Prendre la —, սկիզբն առնել խօսելոյ. պէօյլէնէյի պաչլմաճ:

Paroli, բառօլի, ող. կըրկնապատիկն (ի խաղու). (օյուն):

Homme de —, այր հաւատարիմ ի խոստմանս իւր. պէօչլէնէ ճոռուր էրմը:

Sur —, ըստ բանից այլոց. վան այլոց բանից. պէօչլէնէ պաճաղոճ. պէօչլէնէյէ:

Parisienne, բառ-իզ-ին, ին. ազգ ինչ մանր նշանագրաց տպագրութեան. տե՛ս նիվ հարց։

Parisis, բառ-իզ-ի, ած. պարիսեան (դրամ). փարիզեցի պառըզըզ (ոճիկ)։

Parisyllabique, բառ-իլ-լա-բիք, ած. զուգավանգ. հաւասարավանգ. ի-ասվի հիճիկի։

Parité, բառ-իթէ, ին. հաւասարութիւն. նմանութիւն. զուգականութիւն. պէնզէրլի. ի-ասվիլի. պէրապէրլի։

Mettre en —, ընգ միմեանս հարկանել. ածել ի կշիռ հաւասարութեան. բառապէրաբէլմէք։

Parjure, բառ-ժիւռ, ած. սուտերդումն. 2. երդմնազանց. երդմնազանց. խօլան էհտին էօփմի. 2. անօ պօզուճու։

—, ար. երդմնասուտութիւն. 2. երդմնազանցութիւն. խօլան էհտի էհտին էմին. 2. անօ պօզմա։

Parjurer (se), ար բառ-ժիւռէ, յ. երդմնազանց լինել. 2. երդմնահատ լինել. սուտ երդնուլ. անօ պօզմաֆ. 2. խօլան էհտին էմին։

Parlage, բառ-լաժ, ար. չատխօսութիւն. իվէնճէլիք։

Parlant, ante, բառ-լան, անթ, ած. խօսուն. խօսող. 2. չատախօս. 3. յայտնի. կենդանի. խօսուն. լափըդտը էօբէպլիէր. նօղլըք. 2. լաֆըզան. ըզֆ օնօյլէյին. 3. հայտնի նօղլըք իշլի. ֆէտ պէնճէր. պիրի։

Généralement —, առ. հասարակ կամեցեալ խօսել. ամէնուն էօվէվէյ լափըդտը էօփըրէ։

Parlement, բառ-լըման, ար. ժողով, խորհուրդ ատապանութեան (յառաջին ժամանակս ֆրագատրացն Գաղղիացւոց). 2. վերնապոյն ատեան. 3. ատհման, տարածութիւն վերնագոյն ատենի. 4. կամաս, խորհրդանոց Անգղիացւոց. պիր վէքըլի Ֆրանսա բիճօլ փէպօր մէճլիսի. 2. էն իւսթիւն մէհֆէմ. 3. էն իւսթիւն մէհֆէմին հասափասա, ֆազասը. 4. ինկիլիթէրրա մէճլիսի մէճլիսի։

Parlementaire, բառ-լըմէն-թէր, ած. խորհրդանոցի. 2. կողմնակից, պաշտպան խորհրդանոցի. մէճլիսի մէճլիսին պայիր. 3. մէճլիսի մէճլիսին ըստրօֆլըըը։

—, ար. քանապանաց. խօսնակից. հրեշտակ. խօսքէր ֆէրիւրէն. խօսքէրճի. սէօյլէյէն։

Parlementer, բառ-լըմէնթէ, ը. պատգամաւորաց լինել. խօսնակից լինել. սէօյլէշմէֆ. խօսքէրլէշմէֆ։

Parler, բառ-լէ, ը. խօսել. բարբառել. ճառել. ասել. 2. հարկել. կռնչել. լափըդտը էֆիմէֆ. սէօյլէմէֆ. սէօյլէշմէֆ. պէմէֆ. 2. հաւլամաֆ։

— au hasard, խօսել առանց խորհրդոյ. խօսել գիրաց ինչ առանց գիտելոյ. ապըընա ֆէլէնէն պէլաըը վէրմէֆ. պէլիր պէլմէզ սէօյլէմէֆ։

— à cheval à qn., ճախատար եւ խաղաւմեամբ խօսել ընդ ումեք. պէրիճէյլէ հիճաֆմ էօքրէֆ վէ սէրմէճէ լափըդտը էֆիմէֆ։

— bas, հծծել. ֆըըլդամամաֆ։

— chicane, խօսել բանիւք իրաւանց. մահէմէմ ըստօրէրէյլէ սէօյլէմէֆ։

— phébus, խօսել ճոռոմ բանիւք. ճամբտաակել. ֆօբլի ֆօբլի սէօյլէմէֆ։

— raison, խօսել հանճարեղս. 2. զգաստանալ. ֆէքրասէրլի սէօզլէր սէօյլէմէֆ. 3. ափըընը ըստլամաֆ։

Trouver à qui —, գտանել հակառակութիւն կամ հակառակորդս. ըըբափէյէրէք խօսիփ փօրըը սէօյլէյինէ բաքի իճիմէֆ։

—, ար. խօսք. բարբառ. սէօզ. լափըդտը. ախտն։

գարտուհիւն. ընկմոխելի. 2. բահանիլքի. հոգեպար։

Paresser, բաւ-խոք, ն. ծուլանալ. յուլանալ. ընկմոխելի եի։

Paresseux, euse, բաւ-խոքո, խօղ, ած. ծոյլ. յոյլ. ընկմոխել։

Paresseux, բաւ-խոքօ, ած. յոյլ երբ. ոչէր նեվ ընկմոխել հայհան։

Parfaire, բաւ-ֆէ, ն. ի գլուխ հանել. կատարել. 2. աուժել. հատուցանել. ոչընչի. ընկ-ֆիլ եինի. 3. բահելամոք. եօրինի։

Parfait, aite, բաւ-ֆէ, եր, ած. կատարեալ. անմեղրի. ընկմոմ. ընկ-ֆիլ։

—, ած. բովանդակութիւն. կատարելութիւն. 2. կատարեալ (ժամանակ բայից). ընկ-ֆիլէյնի. 3. մոլի։

Parfaitement, բաւ-ֆէթըմեն, մ. կատարելապէս. բովանդակ. ազնայն. ամենեւին. ընկմոմեն. ոչաս ոչ-ընեն։

Parfilage, բաւ-ֆիլաճ, ած. հանելն զասկի մեկ մեկ ի դիպակէ. 2. ասկեմելք հանեալք ի դիպակէ. ոչէր պիպոպան ըզմայը ըզեարմ. 3. պիպոպան ըզեարըզմել ըզմա։

Parfiler, բաւ-ֆիլէ, ն. հանել զասկի կամ զպրծանմի մեկ մեկ ի դիպակէ. պիպոպան ըզմայը ընել ընել ըզեարմաճ։

Parfois, բաւ-ֆուա, մ. երբեմն. մերմէ. պուղը։

Parfondre, բաւ-ֆօղբը, ն. խառնել, հանդերձել, զանգանել կամ ի միասին հալել զներկս. պօյալայը ֆաբըզիըմաճ եախօտ պէբօպէր երէնիմ։

Parfournir, բաւ-ֆուռնիր, ն. մասամբ կատարել, հատուցանել (ի ընուլ զմեերին). (պուբըգը ընկ-ոիլ եինի էնէն) վերմէ, եօրինէ։

Parfum, բաւ-ֆեօղ, ած. հաս անայշ. անուշահոտութիւն. 2. խունկ. անուշանք. բովիճայք. ընուլը, խօշդան, ֆօքաս. 3. պուխուր. ամեր։

Parfumer, բաւ-ֆիւմէ, ն. հաս անայշ բաւրել. խնկել. ընուլ բաւրմամբ անուշից. 2. անուշահոտ գործել. խնկել. 3. ծխել (դեղիաւս). ինչել ֆօքաս խոյնէ. 2. պուխուրլամաճ. խօշդան ֆօքաս վէրոիէ. 3. (բաւպոյը) ընկ-ոխէրլէնիէ։

Parfumeur, euse, բաւ-ֆիւմէօ, խօղ, ած. եւ ֆէմ. խունկավաճառ. խնկավաճառ. պուխուրաճաս. ոիւսէ։

Parfumoir, բաւ-ֆիւմուաբ, ած. խնկամանի. 2. անօշծխելէյ. պուխուրգան. 3. ընկ-ոխո ֆօպը։

Parhélie, տ. Parélie.

Pari, բաւ-ի, ած. գրաւ. գրաւադրութիւն. պահս. պէս։

Paria, բաւ-իա, ած. այր կամ կին ի գռեհիկ ցեղէ Հընդկաց. Հինդուստանցի եին ուլէտ աոյգան օլան էլէի։

Pariade, բաւ-իադ, էֆ. ժամանակ խառնիճ կամ զուգելոյ կաքաւաց. 2. խառնիք, զուգելն կաքաւաց. 3. կաքաւ զուգալք. էգ-էյ-էրին էնֆինէչմէ վօֆինը. 2. էգ-էյէր էնֆինէչմեսէ. 3. էնֆինէչէլ էգ-էյէր։

Pariage, տ. Paréage.

Parier, բաւ-իէ, ն. գրաւադիր լինել. պահս խառնիճ. պէս խառնիճ։

Pariétaire, բաւ-իէթէր, էֆ. ապակեխառ. բուռավուկ ինչ յատուս. խոփըլգան օխռ։

Pariétaux, բաւ-իէտօ. Les os —, յտ. կողմնաճակատն ասկերք գանգի. ֆոֆանըն էան էգ-էյէրէ։

Parieur, բաւ-իօր, ած. գրաւադիր. պահս խառնող. պէս խառնան։

Parélie, բառ-ական, ար. *բնաւապատկեր ծագերաց յատկապես.* ա՛փոխ ընծա։

Parelle, բառ-ական, ած. *աւելուկ. խառն ինչ. ալխառն օրինա։*

Parement, բառ-նական, ար. *ապարօշ, հնաոճրատան առաջոյ արբոյ Սեզանոյն.* 2. *վարդապանք. պաճուճանք. դիպակ.* 3. *այլազգի վերջք, գարձք, երգ (զգեստուց).* 4. *առաւաթագոյն ձող խրձան փայտի.* 5. *արտաքին երեսք քարանց որմոյ.* 6. *քարինք երկրագց առաքեալաւոյ ճանապարհի. ինհրապէն ետնականին.* 2. *ինքնակոչեան. պերճանք. փառքեան.* 3. *ախոյր բնութիւն ինիրիզ. ետևոյ էնաորը.* 4. *ընաը փոխանին ետևոյ ընաորդքն. 5. փիվոր ինաւորընեն ետևոյ ինաւորը.* 6. *ետևորդ՝ էնաորընեն ինաւորը։*

Parenchyme, բառ-նիւմ, ար. *սեպհական հիւսմ իւրաքանչիւր ագեաց.* 2. *ուղիղ կամ ներքին մասուս մտան (քնոյ առկոց). հիւր պէր պաղբրուպան մախասա ալան խըրն.* 2. *ֆիբրան էկէմ։*

Parénèse, բառ-նէսէ, ած. *խրատ. յորդորանք. կոչնական. նախհան։*

Parénétique, բառ-նէտիք, ած. *խրատական. յորդորական. նախհանեա պոյիր։*

Parensane, բառ-նան, ած. **Faire la —**, *հանդիպանել զանձին առ պարզելոյ զառագասուս. իրէնէնէրէն ալմայս, իսկ էգիմայս հապրըլանմամբ։*

Parent, ente, բառ-ն, անց, ար. *եւ ած. ազգական առհասակից. ծագրասիրատուր. վերձառար.* 2. *խնամի. խըրմ. ածբաս.* 2. *փիլոբրան խըրմ։*

Parents, յս. *հայր եւ մայր. ծնողք.* 2. *նախահայրք. նախնիք. անս պապս.* 2. *ամեսլիք. ածիֆիլեր։*

Parentage, բառ-նաժ, ար. *ազգականութիւն. խըրմըէթ։*

Parenté, բառ-նթէ, էն. *ազգականութիւն. խնամութիւն.* 2. *ազգական.* 3. *ազգասուհի. տուն. խըրմըէթ.* 2. *ածբասրհ. ընաորդ. խըրմըէթ.* 3. *ալխառնիք։*

Parentèle, բառ-նթէլ, էն *ազգականք. ածբասրհ։*

Parenthèse, բառ-նթէզ, էն. *միջադիր, ընդ միջ առկեալ խօսք.* 2. *փակագիծ. էտէ ընընդը օրինաբնաս ալան խոխօտ ապաս կիրճէ ալօղ.* 2. *փառանիշ. պէօյնք ( ) պէր նիշան։*

Parer, բառ, ն. *պարզարել. պաճուճել.* 2. *յարդարել. պատրաստել. հանդերձել. մաքրել. փիլոնքինէտ. պօնաթմամբ.* 2. *փերփախն վերջէտ. հագըրլամամբ. ինքզինքէտ։* — **un coup** *կամ* **une botte**, *խուսել. կարճել զհարուածն. ածբնամբ. պէր ապրանաս ապաթմամբ։*

— **un cap**, *քերթել առնչանել առ հրատանդանաւ. փող պարբնաման ապրանաս խոխօտ փօլրըդ ինքնէտ։*

— **des cuirs**, *ազապել զմորթիդն. ածփնքէտ։*

— **le pied d'un cheval**, *հատանել զմէյակ երիւարին առ բեհեռելոյ զերկաթի յատնն. պէր ան նալրամ էնէն ինընաղընը փերէտ։*

Se —, ն. *զարդարել զանձն. պճնեալ պաճուճել.* 2. *ինքպարտանել. երեւեցուցանել.* 3. *անձնապահ լինել. պատրաստել զանձն. փիլոնքինէտ փընամամբ.* 2. *ինքզինքէտ ինքնէտ.* 3. *ածբնամբ. հըքիչ պրամբ։*

Parère, բառ, ար. *կարծիք. գըյաս։*

Parerga, բառ-գա, ար. *յաւելուած ի նկատն. ինաւնէրէ ալան նրամբ։*

Paresse, բառ, էն. *ծուլութիւն.* 2. *հանգիստ. հան-*

այնու. զի. զի. վասն զի. ըէբա. ընդէր։

Parchemin, բառ. ընչեղէն, ած. մագաղաթեայ. ընդրկ։

Parchemins, ած. յտ. մուրհակք ազնուականութեան. ազնուական ընտանիք։

Parcheminerie, բառ. ընչեղէնք, իգ. մագաղաթեայ ապրանք. 2. արուեստաւորաց մագաղաթի. 3. վաճառականութիւն մագաղաթի. ընդրկեալ։ 2. ընդրկեալ. 3. ընդրկ պատրաստելարան։

Parcheminier, բառ. ընչեղինի, ած. մագաղաթի ապրանք. մագաղաթի առեալ. ընդրկեցի։

Parcimonie, բառ. խնայողութիւն, իգ. անչափ խնայողութիւն. կծծութիւն. ճշդութիւն. խոտ. ճիրէլ։

Parcimonieux, euse, բառ. խնայողական, ած. ճշդապաղ. խնայասէր. կծծի. ինքնին խոնարհ. նեղսիրտ. ճիրէլ։

Parcourir, բառ. պատել, ն. ամբ անգրկընկճանալ. շրջիլ. հատանել անցանել. ճանապարհ առնել. 2. գաշտ գիւղաքաղաք ածել. շուրջ հպել. 3. հարեւանցի, վարկպարապի ընթեռնուլ. պէր ընտրեալ. պէր ընտրեալ գործ. կիզիչ. գոլշմէ. նօր կրկին։ 3. գերբի ընտրեալ պոռիկ. կերպան կերպ։

Parcours, բառ. ընթացք, ած. իրաւունք արօտի կամ արածելոյ. արածիլն. ընկերական գործարան. ընկերիա. կերպ։

Pardon, բառ. ների, ած. ներողութիւն. ներում. ների. 2. ած. Angelus.

Pardons, ած. յտ. ներողութիւն եկեղեցւոյ. տէրունի պատիրանք։

Pardonnable, բառ. ներելի, ած. ներոյ. ներելի. ների. ներելի։

Pardonner, բառ. ների, ն. ներել. ներողացանել. ներել. 2. շնարհել. տալ. 3. խնայել. 4. արդարացանել. անբասիր առնել. ների կրնէ. 2. կհաւան կրնէ. 3. գործմամբ. 4. ապաշխարել կրնէ։

Pareage, բառ. հաւասարութիւն իրաւանց. զօրակցութիւն հողակալաց. ընկերանք ահիպետրինեան օրինօրէնք։

Paréatis, բառ. պիր հրամանի այլուր գործատանն կատարել. պէր հին ընդրկ կրնէ ինքզինք կրնէ իւրեան կրնէ։

Pareau, բառ. ած. կամար մոյ. պատ մատեան կրկին։

Pareaux, ած. յտ. քարինք ի յատակս առկանի. ապ ալինօտ ելեան պէտէ ընդրկ։

Parégorique, բառ. դեղ. ած. (դեղ) ախտիչ, ամոքիչ ցաւոց. ապրեցոյց պատիժ (իլաճ)։

Pareil, eille, բառ. ած. հաւասար. զուգական. հանգոյն. նման. պէրապէր. ընդդէմ. մանկան. Sans —, անզուգական. պէ հաւալ. մանկապիղ։

Rendre la pareille, տալ գկշիռն. վրէժխնդրել առնել. մատուցանել վճարել. փոխադարձել։

Toutes choses pareilles, յարմար եւ այլն ամենայն հաւասար իցեն. հէր էյնչէն պէր օրէնէ։

A la pareille, ըստ նմին օրինակի. 2. նոյնպէս եւ ես արարից. նոյնպէս եւ ես. կիպէ. էկրէլ։ 2. պէն պէ. պէնպէն պէ ե ընդարձ պէլ։

Pareillement, բառ. նոյնպէս, մ. ըստ նմին օրինակի. նմանապէս. էկրէլ։ պէրապէր. պատճէ։

մեկնութիւն. սուտապատճառանք. 3. երկայնաբանութիւն. ի-ոփ-ել-լի ի-ե-ր-ի-մ, ած. 2. երկի տանու վերմ. ո-ֆ-ր-ի-մ. 3. սպառն սպառնալի ոճ-յ-ի-մ:

Paraphraser, ֆ-ա-ֆ-ա-զ-ե, ն. լայնագոյնս մեկնել. ընդարձակագոյնս ծ-ա-ր-գ-մ-ա-նել. 2. սուտապատճառանք, լայնել զբանն. ի-ոփ-ել-լ-ի-մ ած վերմ, ի-ե-ր-ի-մ ե-ս-մ+. 2. ո-ֆ-ր-ի-մ-ի. ա-ր-ի-մ ոճ-ով ֆ-ա-ի-մ-ի:

Paraphraseur, euse, ֆ-ա-ֆ-ա-զ-ո-ղ, ուհ. ա-ր. ած. սուտապատճառիչ. ծ-ա-ր-գ-մ-ի-չ. ո-ֆ-ր-ա-ճ-ա-ռ. երկի տանու վերմ:

Paraphraste, ֆ-ա-ֆ-ա-զ-ո-ղ, ա-ր. մեկնիչ ծ-ա-ր-գ-մ-ան. ընդարձակ ծ-ա-ր-գ-մ-ան-ի-չ. ի-ոփ-ել-լ-ի-մ ած վերմ, ի-ե-ր-ի-մ ե-ս-մ:

Parapluie, ֆ-ա-ֆ-ր-ի-ի, ա-ր. հովանոց անձրևոյ. ֆ-ա-ղ-մ-ա-ր ղ-մ-ի-ի-ե-ս:

Parasange, ֆ-ա-ռ-ա-զ-ի-ի, ա-ր. ճ-ա-ռ-ա-ս-ի. վ-ա-ր-ս-ա-ս-ի. մղոն ինչ. ֆ-ե-ր-ս-ի-ի:

Parasélène, ֆ-ա-ռ-ա-ս-ե-լ-ի-ն, ն-ի. լուսնապատկեր ծագեալ ի վերայ ամպոյ իրիք. ա-ի-ա-ի ֆ-ա-ի-ր:

Parasite, ֆ-ա-ռ-ա-զ-ի-ի, ա-ր. հացկատակ. պ-ա-ս-ի-ֆ-ա-ի. ճ-ի-ֆ-ի-ի-ո-ր:

—, ած. Plante —, Insecte —, սուն, միջատ պատառատրոյծ կամ որ յայլոց վերայ անանիցին. պ-ա-ե-ի-ա-ր-ը-ն-ը ե-ղ-ե-ր-ն-ի-ի պ-ի-յ-ի-յ-ի-ն ֆ-ի-պ-ա-ն, պ-ե-ծ-ի-ի:

Mots parasites, անդեպ, աւելորդ բանք. լ-ա-ր-ը-մ-ը-ր, ա-յ-ր-ա-ն-ա-ռ-ա-ղ ո-ե-ղ-ի-ր:

Parasitique, ֆ-ա-ռ-ա-զ-ի-ի-ի, ն-ի. հացկատակութիւն. պ-ա-ր ֆ-ա-ռ-ա-ֆ-ի-ի:

Parasol, ֆ-ա-ռ-ա-ո-լ, ա-ր. հովանոց. ղ-ե-մ-ի-յ-ի:

En —, պ. Ombellifère.

Parastate, ֆ-ա-ռ-ա-պ-ա-տ, ա-ր. վերնակողմն երկուորից. ի-ա-յ-ե-ն-ի-ն ե-ղ-ե-ր-ի-ի ն-ա-ր-ա-ֆ-ը:

Parathénar, ֆ-ա-ռ-ա-թ-ե-ն-ա-ր, ա-ր. դնդերը ծկոյճ մատին ա-ո-ի-ց. այ-ղ-ը-ն ի-ե-ն-ի ֆ-ա-ր-մ-ղ-ը-ն-ը ա-ղ-ա-ի-ի:

Paratitlaire, ֆ-ա-ռ-ա-տ-ի-տ-ղ-ե-ր, ա-ր. հանուածոյ մեկնիչ իրաւանց. ի՛ղի ֆ-ը-ֆ-հ-ա ճ-ա-ի-ն-ի-ա-ր ղ-ե-ր-հ վ-ե-ր-ի-ն:

Paratitles, ֆ-ա-ռ-ա-տ-ի-տ-ղ-ը, ա-ր. հանուածոյ մեկնութիւն իրաւանց. ֆ-ա-ն-ա-ն-ղ-ե-ր-ի ճ-ա-ի-ն-ի-ա-ր ղ-ե-ր-հ վ-ե-ր-ի-ի:

Paratonnerre, ֆ-ա-ռ-ա-պ-ա-ն-ա-ռ, ա-ր. շանթ-ապահ երկաթի ի վերայ տանց. ի-ը-ա-ր-ը-ճ-ա-ն հ-ը-ֆ-ի-ղ-ե-ֆ-ի-ն ղ-ա-ի-ը պ-ե-ի-ր-ի:

Parâtre, ֆ-ա-ռ-ա-ը, ա-ր. յօրոյ. խորթ հայր. ե-ծ-ե պ-ա-պ-ա:

Paravent, ֆ-ա-ռ-ա-վ-ի, ա-ր. ապանիակաւն սրտ. սրահակ մուհճայ. ա-ի-ա-ֆ-ի-ր-ի. ֆ-ե-ր-ֆ-ի:

Parc, ֆ-ա-ֆ, ա-ր. սրգիղոյ երէց. պարտէզ փակեալ. գոմք. 2. մակաղատեղ, արօտատեղի փակեալ. 3. ցանկապատ տեղի կամ սահմանի, տարբից. 4. տեղի գինուց եւ պաշարաց ի բանակի. 5. սայլք բանակի. հայվանոցանք. ի-վ-ր-ե-ի ֆ-ա-ֆ-ա-ն-մ-ը ճ-ե-յ-ի-ա-ն, պ-ղ-ի-ի. 2. ի-ն-ը-ֆ-ը ֆ-ա-ղ-ա-ր-ը-մ-ը ղ-յ-ը-ր-ը-ը-ի. 3. պ-ղ-ը-ի, ը-ն-ր-ի-ֆ-ա-հ-վ-ղ-ը. 4. օ-ր-ա-ֆ-ա ա-ի-ղ-ա-հ վ-ի ղ-ա-ի-ը-ր-ի ա-ֆ-ղ-ե-յ-ա-ճ-ա-ֆ ի-ե-ր. 5. օ-ր-ա- ա-ր-ա-պ-ղ-ա-ր-ը:

Parcage, ֆ-ա-ր-ֆ-ա-ժ, ա-ր. մակաղիչն խաշանց. ֆ-ե-յ-ա-ն-ղ-ա-ր-ը ի-վ-ր-ի-ի ճ-ա-հ-ա-ֆ-ը-ղ ղ-յ-ը-ր-ա- օ-ղ-ա-ն-ը-ղ ի-ա-ղ-ճ-ա-ը:

Parcellaire, ֆ-ա-ռ-ա-ի-ե-ղ-ե-ր, ած. ա-ր. (արձանագիր) մասանց կալուածոց. ղ-ե-ր ֆ-ա-ր-ղ-ա-ղ-ը-ղ-ը-ն (ի-ե-ֆ-ի-ի-ր-ի):

Parcelle, ֆ-ա-ռ-ի-ի, ն-ի. մասն փոքրիկ. մասնիկ. ֆ-ա-ր-ղ-ա-ճ-ի-ֆ:

Parce que, ֆ-ա-ռ-ը ֆ-ը, ղ-ի.

—, ար. զուգահեռական շրջանակ ի վերայ երկրագնտոյ. 2. կշիռ զուգահեռ. համեմատութիւն. 3. զուգահեռական պատոնէշ. խոչիչ ի-ինվոյ ու-ինվալ օլան պոէրք. 2. ինքզինք. բռոզբռո կինք. 3. ու-ինվալ ու-ինքրիռ։

Mettre en —, ի կշիռ զուգահեռ բերել. ինքզինք կինք։

Parallèlement, ֆառ-ալէլ-ման, ած. զուգահեռական ուղղութեամբ. ու-ինվալ եբէ-ֆէյլ։

Parallélipipède, ֆառ-ալէլ-էփ-իփ-էտ, ար. երկայնաձեւ խորանարդ. չէ՛զէ ու-ինքառավ ի-ո ու-ևո-հ։

Parallélisme, ֆառ-ալէլ-իզմ, ար. հաւասար հեռաւորութիւն. ինվալ։

Parallélogramme, ֆառ-ալէլ-օ-գրամ, ար. զուգահեռակող ձեւ. չէ՛զէ ու-ինվալ է-լ ուլ։

Paralogisme, ֆառ-ալօճ-իզմ, ար. զառանցութիւն. ծիւրմնաճութիւն. պէտ, ի-անբէլ ֆէչ։

Paralyser, ֆառ-ալ-իզէ, ն. անդամալոյծ գործել. 2. անգործ առնել. խափանել. ֆէօխրի-մ կինք։ 2. պոռնիոլ կինք։ կնիւլ օլմաֆ։

Paralysie, ֆառ-ալ-իզի, իֆ. անդամալուծութիւն. ֆէօխրի-մ։

Paralytique, ֆառ-ալ-իթիք, ած. անդամալոյծ. ֆէօխրի-մ։

Paramètre, ֆառ-ամ-էթր-ը, ար. առընթեր-երակ. ի՛րի հինգ-ֆէտ պէր բբզբը։

Paranète, ֆառ-անէթ, իֆ. վերջնեմեր լար նուագարանաց. ոճն ի-ոնի- օլան բբզբ ինէլ։

Parangon, ֆառ-անիօն, ար. օրինակ. կատարեալ. 2. ազգ ինչ նշանագրաց տպագրութեան. 3. համեմատութիւն. ֆէօխտ. ֆ-ուբզ. 2. պէր ինի-բ-ուլ-ռոպոնէ հոբֆը. 3. ինքզինք. բռ-պէրռ կինք։

Diamant —, անաբատ, անզուգական ադամանդ. ուր, ֆէ-բէ-ուլէյէ օլմայան կուռ։

Parangonnage, ֆառ-անիօնաժ, ար. հաւասարելը ընդնշանագիրս տպարանի. ռոպոխանէ հոբֆլարընը ի-ո-ուվ կինք։

Parangonner, ֆառ-անիօնէ, ն. համեմատել. 2. հաւասարել զիմանձրութիւն նշանագրաց տպարանի. բռ-պէրռ, ինքզինք կինք. 2. ռոպոխանէ հոբֆլարընը պէր ընբէյ-ոօֆմաֆ։

Paranite, ֆառ-անիթ, իֆ. մեղեսիկ պայծառագոյն. ընբէ բէն-էլ ճէպէլէֆ-մ։

Paranomase, տ. Paronomase.

Parant, ante, ֆառ-ան, անթ. զարդարիչ. պի-ըէն վերբէն. պօնոփըճը։

Paranymphe, ֆառ-անինֆ, ար. փեսաւէր. հարսնեզբայր. 2. ձառ. յիսուսի պատրաստուցչի կամ զվարդապետի առնելոյ. ար-ոպէր. 2. պի-պէրբէ-ռ հերձուածողներ երբեմն ոճնրա օլ-անան խրիոպէն։

Paraphe, տ. Parafe.

Parapher, տ. Parafer.

Paraphernal, ֆառ-ափէռնալ, ած. Bien —, սեպհական ինչք կնոջ. պէր ֆառբընը ճէհեզինոփէն մասա ու-ըզել վերբէ բըզբէը։

Paraphimosis, ֆառ-ափիմօզ-ը, ար. չրջուածն ծիւխատի. ախտ ինչ. ինքնիփ-ո՛խ փըզփէն։

Paraphrase, ֆառ-ափ-ոզ, իֆ. բնդարձակ ծ-ատրգմանութիւն, մեկնութիւն. 2. ծիւր

կամ վարկել (զերիւսալէմ իսուսիկ գնացից)։ (ոմը) պատարագ ընծայմամբ։

Paradigme, բառատիպ, ած. օրինակ (բայից)։ կօրներ։ ին։

Paradigrammatique, բառատիպական, էի. *ստուգաբանական իմաստից ի բաց։ ուղղագրական բառերէն խոսիլ։*

Paradis, բառատ, ած. *դրախտ։ 2. արքայութիւն. երկինք։ 3. վերնատունն ժամատրց. ֆէրտիվէ։ 2. ճեմարան. կեցոյց։ 3. ներքինապետ կին նիւսխէ պատրաստ երբ։ 4. պ. Pommier de paradis.*

Oiseau de —, *դրախտահաւ. ճննիկի գառնա։*

Paradoxal, ale, բառատրական, ած. *նորանշան. նորատարբեր. անսպիկ։*

Paradoxe, բառատրութ, ած. *նորանշան իրք. նորատարբեր բանք, վէճիա. անսպիկ ընդ, անօգ։*

Paradoxisme, բառատրութիւն, ած. *կատակութիւն քանի ընդդիմակ երեւելոց միամտաց. պէրէ պէրինէ ընտր կերպիւն անօրէնէն անօրինէրն պէրնէրին պէրնէրիւ։*

Parafe, բառաֆ, էի. *հիւսակ գծից յիւր պիւր անուանն գրելոյ. ատհգ։*

Parafer, բառաֆել, ն. *գնել գհիւսակ իւրոյ անուան. նշանակել հիւսակաւ իւրոյ անուան. ատհգ ընթգել։*

Parage, բառաժ, ած. *ազգութիւն. ատհմ. 2. անկլակատ կողմն, վայր (ի ծովու)։ պերճիք. հերիկապ. ած. 3. (պճնէպճ) անմն, ճառաֆ։*

Homme de haut —, *այր մեծ ազգի. աւագ այր. անչափ պէրէ։*

Paragoge, բառաձայ, էի. *յաւելուած ի վերայ վերջին վանկի. ած հիմիկ էառելէրինէ օլան էլովէ։*

Paragogique, բառաձայական, ած. *յաւելեալ ի վերջին վանկն. ած հիմիկ էառելէրինէ էլովէ օլմաւ։*

Paragraphe, բառագիր, ած. *հատուած, մասն (իպիրա). 2. նշան հատուածոյ (§). ֆաւլ պէնաբ. 3. ֆաւլ ալտընէ։*

Paraguante, բառագանդ, էի. *պարգեւ. ընծայ. փէշքէշ. արմազան։*

Paraison, բառաձոյ, էի. *փչելն ի ձեւելեալ ապակիս. ձեւ ապակեայ եղեալ փչելովք. ընէլէյէ էառֆլէրէ վերէլէն պէլէմ։*

Paraître, բառագրուիլ, ն. *երեւել. ծաւել. 2. ի լոյս ելանել. տարածանել. 3. փառաւորերեւել. յաղթանակել. ֆէտաւորերեւել։ 2. օրհնաբանել. ֆէօրէոնէլէ. 3. ծրհաչս ընդմէ. հաւ է առ նէլէր օլմէ. ֆէօրէոնէրէլ երնէ։*

Faire —, *ցուցանել. յայտնել. ֆէօրէրէլէ. պէյան երնէ։*

Paralipomènes, բառալիպոմենոն, ած. *Գիրք մնացորդաց. էրնաւոզ էառ ասպատ էառ էյամար։*

Paralipse, բառալիպս, էի. *երեւոյթ առանձնաւոր զերազանց (ըստ հարատարախօսաց). ատրճեռնա ասօյլէնէլէ էառնէրէրէ ասօյլէնէլ։*

Parallactique, բառալակտիկ, ած. **Angle —**, *անկիւն այլակերպութեան կայնի աստղոյ. էքզարընլար էէրէնին ֆարֆընա պայէր։*

Parallaxe, բառալաքս, էի. *այլակերպութիւն կայնի աստղոյ. էքզարընլարընը ֆէօրճէնափօյա էէրին պէյիւնլէմէ, ֆարֆընը։*

Parallèle, բառալել, ած. *հաւասար հեռաւոր. զուգահեռական. փառաղան։*

—, էի. *հաւասար հեռաւոր գիծ. գիծ զուգահեռական. փառաղան նընդնը։*

յ. 3. վասն. առ. 4. ի ձեռն. յանձնաւնն. 5. ըստ. 6. գ (ձեռաւնէ առնել). ի (համանէ). 7. (ներդ.)առ. (բառնութ)համբ. 8. ի ժամանակի (անձրեւաց). ի-ջիրքինոք. 9. իւինոք. փո. փոխ. 10. իւին. 11. վաճիառնալ. ի-ծոյլ. 12. ի-օրէ. 13. (իւին)փոխն (ի-ճամբէ). 14. (հիւնք) իւնք. 15. (ի-ողմութ) վերինոք:

Par-ici, առտի. ընդ այս. պատ-քառիան:

Par mer, ընդ ծով. փոխադրեն:

Par an, ի տարւոջ. ամի ամի. ի ըստ տարի. երբ պէ երբ:

Par hazard, ի դիպաց ինն. բռնի ինչ:

Par-ci par-là, այսր անդր. առաւ անդ. 2. ընդ ժամանակս ժամանակս. ղատ-քայս պատ-քայս. ծնօք պատանօք. 2. պատ-ղը պատ-ղը:

Par de là des monts, յայնմ կուսէ լերանցն. պատ-ղարձն իօրինք ի-ծորաքինոքան:

Par devant, առաջի. յառաջագոյն. պառաջնաւ. իծանի-նոք. իծանի-նոքեն:

Par après, ի. յետոյ. յետ այնորիկ. ապ-քառիան:

Par trop, ի. յոյժ. կարի. ղայրի. ըստ. էից. իմրառի:

Par conséquent, ի. նմին իրի. ապա. ծառն իւին. իօ-նի ի-ի:

Para, բառա, ար. փող. խնրնուէղ. ֆարա:

Parabolain, բառաբոլենի, ար. դիմապրաւ զապանատնարաս. 2. դիմապրաւ կղերականն ի ժամանակս ժանտ ախտի. ճանկիր պիօյի-նի-նոք ին փերվառըղ ի-րիղծի. 2. փինոփոյի ի-ռաճախ-ղար իղղիմինք ֆիփա իրին բառնի:

Parabole, բառաբոլ, իփ. առակ. 2. կռնապիծ. հաւասար կռնի. ինհնիլ. 3. բա-նի պ-ուխ-ֆի. ի-ռ'նի պ-ուխ-ֆի. պ-ուվ-վո'ի պ-ուինհնիլ:

Parabolique, բառաբոլենի, ած. ի ձեւ կռնի հաւասարլոյ. բա-նի պ-ուխ-ֆի պ-ուխ-ֆ պէղենիդ:

Paraboliquement, բառաբոլենի-ծոն, պ. առաւել. 2. ըստ կռնապծի. ինհնիլեն. 2. ի-ռ'նի պ-ուխ-ֆի ի-ղրի:

Paraboloïde, բառաբոլոյիփ, ար. կռնապծանկերպ մասնին. ի-ռ'նի պ-ուխ-ֆի ղիւրինոք ճիսմ:

Paracentèse, փ. Ponction.

Parachèvement, բառաղիվենի, ար. վախճան. կատարած (գործոյ իրինք). ինիփիլ ալմա. ասեն:

Parachever, բառաղիվել, ն. ընուլ. կատարել. պինիրոփ. ինիփիլ ի-նիփ:

Parachronisme, բառաբոնիզմ, ար. յետնութենեն հետանկանութենան. ինարինի ասնրայս պրոփմո,ի-փղինիրմո:

Parachute, բառաղի-ք, ար. հովանոց անձնաս անկանելոյ ի բարձանց. պահպանական անկման. ղարթրոցղ փի-ղիճիփ ալնի:

Paraclet, բառաֆիլ, ար. Մխիթարիչ (Հոգին սուրբ). ֆիրաֆիլին. պ-ուղիլ (Քո-հ ա-լո-հ):

Parade, բառապ, իփ. ցոյց. պարծանք. հանդէս. շուք. շքեղութիւն. 2. զօրահանդէս. 3. յառաջընթաց խնդկատարութիւն. 4. կեղծիք. պատիր երեւոյթ. 5. վաճառատանց ծիրց. ի-ռ'նիրիղ. ինարինի. ալայ. ասղինոն. 2. ատիրի իղիմո. 3. ծուրու իղին օլան ինաֆիփ օյանաղարը. 4. ատրի'նի ղահիրի. պօղ ի-ռ'նիրիղ. 5. ան պաղարը:

Lit de —, հոյակապ քառատրան յի-կեղեցւոջ. ղինիրիլի ատրի'րի ճինաղի:

Parader, բառապ, ն. երթեւեկել նաւու ի պատրաստութիւն ճանրոյ. ի-ռիղի օլ-նու ատրմոփ:

Faire —, ի հանդէս հանել

Papillotage, բաբիյլէօթաժ, ած. խաղալն, երերումն աչաց, արտերևանութ. 2. շլացուցիչ պայծառութիւն երանգաց. 3. առեալ առեպ ասուռումն կամ խախտումն ի տեղւոյնէն. կէօղխոն օյնամօթը. 2. (ոսավէրթ) կէօղ գամօղըծը էուլաֆլըէ. 3. պէր փէօղիյէ ըղըթամա էօխօթ եէբինօքն օյնամա:

Papillote, բաբիյլէօթ, էփ. քարա խոպոպեաց. 2. շաքար ծղծաւպատ. ղէօղէօֆ փէօղըթը. 2. փէօղըթա ասըլըղ ղէփէր:

Papilloter, բաբիյլէօթէ, ն. խաղալ, երերիլ աչաց. 2. խառղել, քայքայել, շլացուցանել (նկատու) զաչս. 3. յորդ զարդարանս, անհնարին ասաւածութիւն իմաստից մեծերկար ասնել (մատենի իրիք). կէօղխոն օյնամաթ. 2. (ոսավէրթ էրնուղէր) կէօղ գամօղըծըմաթ. 3. (պէր ըճէղէնֆէթ) ասղըր ղէղ է պինէն էօխօթ ձէփուճէլէ ղէօղէր օլմաթ:

Papisme, բաբիզմ, ած. պապականութիւն. պապական կրօնք, եկեղեցի. գաթա պէձէ. գաթա փիլիսոփ:

Papiste, բաբիզթ, ած. պապական. որ դաւանէ զպապական հաւատս. գաթիոլիկ. գաթա ղէղհէոլիսթ:

Papistique, բաբիզթիք, ած. պապականաց. գաթիոլիկէրէ պոյէր:

Papyracé, ée, բաբիրասէ, ած. ծղծաւակերպ. նուրբ իբրև ղքաղաս. փէօղըթ կիպի ինճ:

Papyrus, բաբիրոս, ած. պրուռ. տունկ ինչ յորոյ ի կեղևայն գործէին ծղծաւակն Եգիպտացիքն. փէօղըթ ֆէպռոնը:

Pâque, բոթ, էփ. զատիկ, պասեք / Հրէից. ֆոսֆա: խոռօրսուռ պոյրոմը:

— կամ Pâques, ած. զատիկ կամ յարուԹիւն Տեառն. փոսֆօլա:

Pâques fleuries, ծաղկազարդ. կիւրակէ արմաւենեաց. ֆ՛օթ պէյղոռ:

Paquebot, բաքըզօ, ած. նաւակ ծղծաւպեր. ղէփնօզ կէօղի-ըն կէղիրըն փէօյըթ. ղէփնօզ կէղիթ:

Paquerette, բաքըրէթ, էփ. մարգարիտա ծաղիկ. փոսքօլա էյէյէյ:

Paquet, բաքէ, ած. ծրար. պատառ. խուրձն. քեռն. 2. յղյր. գէր. պօղլա. ըսէըն. էփ. 2. ղէղման:

Faire son —, չուռել իւ տանէ. մեկնել. 2. մեռանել. էվրէն ըսէմաթ. կէօղ էղնէթ. 2. էօղղէթ:

Faire un — sur qn., գրպարտել զոք. պէրի-ինէն էօպօհօսի պրօֆմաթ:

Plier son —, գաղտ արտաղալ. խոյս տալ. ակվէյնէթ:

Hasarder le —, դիմագրաւել մեռանել. միջատուխ լինել յերկրպայական ինչ. ասլըըմաթ. ասլըլմաթ:

Donner un — à qn., գրկել, հատուցանել տանէք. 2. գարշան, նեղոց գործել. էօղնէօղնէ ասըմաթ. էփէղէնմէթ. 2. օյնօն օյնամաթ. պէթէ կէղիրմէթ:

Donner dans un —, իմաստասիրապատաս լինել. յորոգայթ անկանիլ. ասլամամաթ. պռաղա փէղմէթ:

Donner à qn. son —, կարկել, ըմբերդանել զոք. պէրի-ինէն գայըը վէրմէթ. ադըըը գամամաթ:

Paquet-bot, տ. Paquebot.

Paquetier, բաքէթիէ, ած. մատն մատն շարող նշանագրաց. ըսախանէփէ ֆռալա ֆռալա էռալը փիլէն:

Par, բառ, նխ. ընդ. ի վերայ. 2. ի միջ. ի (փողացէ).

Bon —, հաւ. փետ։

Papable, բաբաուլը, ած. արժանի, հնարաւոր լինելոյ քահանայապետ. Իր է փափաքը ծլոռնէլէր։

Papal, ale, բաբալ, ած. պապական. քահանայապետական. Իր է փափաքնու պոյէր։

Papas, բաբաս, ար. քահանայ. փափաս։

Papauté, բաբօդէ, էգ. պապութիւն. քահանայապետութիւն. փափալըք։

Papeyer, բաբէյէ, ար. ծառ սեխաբեր. փասըն ագաճը։

Pape, բաբ, ար. Պապ. քահանայապետ Հռոմայ. 2. պապազուս. Թուղթն ինչ. Իր է փափաքը. 2. պէր նէվ գնալ։

Papegai, բաբըյէ, ար. Թռչնակերպ նպաստակ. փալ պէլէնիկով նէլանիլ։

Papelard, arde, բաբըլար, ար-դ, ած. կեղծաւոր. պատիր. եոլըն. փբոյի. ապըլըք։ —, ար. կեղծաւոր. փբոյի։

Papelardise, բաբըլարդիզէ, էգ. կեղծաւորութիւն. փբոյիլէ։

Papeline, բաբըլին, էգ. ազգ մը կերպասու. պէր նէվ գործուլ։

Paperasse, բաբըսա, էգ. անօգուտ, անպիտան, գրեալ Թուղթ. իւլե խոտորուլ, խասըլըք ապուլըլար։

Paperasser, բաբըսալ, ն. շրջել, կարդալ զԹուղթս գրեալս. 2. մրել զգրատս. անօգուտ մը գրութիւնս առնել. Խոփ, խասըլը ապուլըլարը գործ մը չէ. 2. փափուկ ընչիք խոշոր փօտ. 3. փափուկ ընչիք խոշոր գործուած։

Paperassier, բաբըսալը, ար. որ ժողով, պահէ քարեաս անպիտանս. Խոփ, լռչըմըզ ապուլըլարը ծնօթ չեն, սոփլյան։

Papesse, բաբէս, էգ. կին քահանայապետ (քան առաջ կարծեաց)։ փափասա։

Papeterie, բաբըթըրի, էգ. քարտասան. արուեստանոց քարտիսից. 2. քարտադրութիւն. քարտաճառս. Թիւն։ փապրըճան. 2. փապրըճըլըք։

Papetier, բաբըթիէ, ար. քարտադործ. քարտաճառս. փապրըճը։

Papier, բաբիէ, ար. քարտէս. քարտ. Թուղթ. 2. մուրհակ, նամակ. արձանագիր. յիշատակարան. 3. փանականագիր. ն. դիր վկայական. 5. հաշուեգիր. 6. քարտադրամ. յարդուն Թուղթ. փապրըճա. 2. ինչ ինչ ապ-նէպ. հեծցնէլ. 3. փօլիս փապրըճա. 5. հինաց պէֆթերէն. 6. փապրըճա պէլէ. փայնի։

Etre sur les papiers de qn., պարտական լինել ումեք. պէրլաւինէ պոյնս օլմէ։

Papier-monnaie, բաբիէմոնէ, ար. քարտադրամ. Թղթադրամ. փապրըճա պէլէ։

Papilionacé, ée, բաբիլիոնաճէ, ած. (առուն) Թիթեռնաճաղիկ. 2. Թիթեռնակերպ. փապրնէ պէլէպի էլէփէ. 2. փապրնէ պէլէփնէ։

Papillaire, բաբիլլէր, ած. պտկաձեւ. պտկակերպ. նմ. պէփէլ. նմանէ պէլէփնէ։

Papille, բաբիլլը, էգ. պտուկ կամ մանր մանր գնդուկ (ի վերայ լեզուի). (տես նաև բիւնէ) — ներքին գոպոքիչը։

Papillon, բաբիլյօն, էգ. Թիթեռն. 2. ծանձաղամիս. Թեթեռամիս. փէլէպէ. փապրնէ. 2. մոյռան էլեռնէլը. գոպրբռիչ։

Papillonacé, ée, բ. Papilionacé.

Papillonner, բաբիլյոնալ, ն. Թրթռալ. այր անդր Թռչիլ (սյլասացեկ մուգը)։

Pansu, ue, բ–ոխ, ած. մեծափոր. մեծորովայն. պիո–յիօ՛ փոբշԼԷ։

Pantalon, բ–ոխ–ալէ՛, ար. առնազգեստ. անդրավարտիք առնեաւոր. 2. հոպիտ. գիմակաւոր եւ մօրուեղ հոպիտ. բ–ոխ–ալո՛ն-ջ՛ոխ–ի՛ն-ոսոբէ՛ւիլ վ՛ն ած–ոԼԼԷ մ–ոխ–ալէ՛յ։

À la barbe de —, առաջի եւ ընդ հնդկ ուրուք. պէրխնէն ի–ալ–ո՛ն փոբշԼ վ՛ն ի–ոպէրխնէ՛։

Pantalonnade, բ–ոխ–ալ–ոնա՛, էփ. խեղկատակութիւն. գուսանութիւն. 3. խեղճիք. պատիր ցոյց. 3. ծաղրալից խաւսափանք. մ–ոխ–ալէ՛յէ՛ւ. ի–ոխ–ի՛ւ–ի՛ւ. ի–ոխ–ալ–ոնա՛ւ. 3. խ–ոխ–ի՛ւ–ի՛ւ. ասոբ–ի՛ւ ի–ոխ–ի՛ւ–ի՛ւ. 3. ի–ի՛ւ–ի՛ն-ի՛ն-ի՛ւ, ի–ոխ–ի՛ն-ի՛ն-ի՛ւ. 3. ի–ի՛ւ–ի՛ն-ի՛ն-ի՛ւ, ի–ոխ–ի՛ն-ի՛ն-ի՛ւ։

Pantelant, ante, բ–ոխ–ի՛ւ–ի՛ւ, ած. թաւող. ոսկաւող. օդաւոր։

Chair pantelante, դաղդոյուն միս (անասնոյ նորոյ ապանեալ) · (եհնի ի–ոխ–ի՛ւ–ի՛ւ հայվանէն) դոհա ալ–ոխ–ալ–ոնա՛ն, օյնայն ի–ոխ–ի՛ւ։

Panteler, բ–ոխ–ի՛ւ–ի՛ւ, ն. թաւել. հինինալ. օդաւաճ։

Panthée, բ–ոխ–ի՛ւ, ած. էփ. ամենաստուածութիւն (արձան) · ըստ ի–ոխ–ի՛ւ–ի՛ւ ոչ–ոխ–ի՛ւ–ի՛ւ–ի՛ւ օլ–ոխ (–ոխ–ի՛ւ)։

Panthéisme, բ–ոխ–ի՛ւ–ի՛ւ–ի՛ւ, ար. ամենաստուածական մոլորութիւն. ամենաստուածութիւն. ի–ոխ–ի՛ւ–ի՛ւ ալ–ոխ–ի՛ւ–ի՛ւ–ի՛ւ ի–ոխ–ի՛ւ–ի՛ւ–ի՛ւ

բաշխարան հացի. (յարքունիս). 2. բաշխողք հացի. (փոխլահ սերմայընտա) ետնէ տալը ընտանեաց իւր. 3. (փոխլահ սերմայընտա) ետնէ տալը ընտանեաց:

Panetier, բանըդրէ, ած. հացաբաշխ. 2. հացապետ (յարքունիս). ետնէ տալը ընտան. 3. (սերմայտա) ետնէցի պաշը:

Panetière, բանըդրէ, էդ. ամախաղ հացի. հացադրէ. ետնէ տանելոը:

Panicaut, տ. Éryngе.

Panicule, բանիգլ, էդ. հասկ, ողկոյզ ծաղկանց. տերևվոյն ծաղկանց ունելի չէչէ:

Paniculé, ée, բանիգլէ, ած. հասկաւոր. ողկուզաձեւ. պաշտելը. սալիըվրէ:

Panier, բանէ, ած. կողով. սրճի. 2. սակառի մի չի. 3. ներքին կէս պարեգօտ կանանց. 4. փեշիակ. փէֆէ. սէփէտ. 2. պէր փէֆէ պօշա. 3. ետրըմ իչ ֆինճանը. 4. սրը գօվանը:

Panification, բանիֆիգասիօն, էդ. շրջումն ի հաց. ետնէ տալ օլմա:

Panique, բանիգ, ած. **Terreur —**, պանական զարհուրանք. յանկարծական եւ քնդվայր երկիւղ. սփռնոցը պան վէ պօչ չէյ էչէն գօրգա:

Panne, բան, էդ. ատուի, կերպաս ճերա. 2. ճարպ (խոզի). 3. հեծանակալ յարկի. 4. ատր ծայր սրճոյ. գոպիֆէյե պէնչէր պէր ոյ գոտմաշ. 2. (գօնոշ) ետշը, չէրվիչէ. 3. չոխը պռպանը սէսկէյէ. 4. չէփէճէն ապչը:

Mettre en —, արգելուլ պհոցմ առագաստին կամ պնդճացս նաւու. ինչէ օրչոս չոպանօս գոտրգոտրմոգ:

Soutenir en —, գադարել ի գործոյն (մինչեւ ի պատահ ժամանակ). (պէր պեռոպէդ վէֆըլճօգոփ) էչէն ինչի գոտրմոգ:

Panneau, բանօ, ար. երեսք, ճակատ, կողմն (քարի, դրան). 2. տախտակ կամ ճիճեղնի ի կառածոյ կամ ի փայտէ. 3. որոգայթ. հաղք. ճակարդ. 4. քարձ ճամպի. (ընաշ, գոֆոս) ինչ-պէս. 2. ընկերք. ընճիք սօլօն գոտրչ. 3. գոտրչոգ. 4. էյէր ճօռիըղը:

Donner dans le —, անկանել յորոգայթ. պատրել. գոտրչոչ գիչ-պէնէ գոտրմոգ:

Panneauter, բանօգէ, ն. ճակարդս ձգել. որոգայթ լարել. գոտրչոգ գոտրմոգ:

Panneton, բանըգօն, ար. առասին, ժանիք բանալւոյ. անախնար գիլէ:

Pannicule, բանիգլ, էդ. ճաղանճի ճարպոյ. էչ ճօղըղը գէրոճ:

Panonceau, բանօնսօ, ար. կնիք ազգատոհմի. գինանշան երդեալ ի գրի ծանուցմանն. պէր ճօֆլօ ի-չէրինէ գօնողան նչղոնէ խանէգան:

Panoplie, բանօբլէ, էդ. ապատազինուճիւն. գի-րոճլոհլըգ:

Panorama, բանօ-ամա, ար. համատարիլ պատկեր. շրջապատկեր. պէր ոճոմն եղբըտ-ֆընըն ղատավէրի:

Pansage, բանօճ, ար. դարմանն, ապաս ձիոյ. ան ընճոզը:

Panse, բանօ, էդ. որովայն. գանձակ. փոր. 2. առաջին կամարաձեւ գիծ a նչանագրի. ֆոքն. 2. a հոչֆըն էլ ղըղըղըը:

Pansement, բանօգոմ, ար. դարմանն քժշկուճեան (վիրաց). էլաճ. ընճոզ. 2. տ. Pansage.

Panser, բանէ, ն. դարմանել, պատել (գլխոց). 2. մաքրել, դարմանել (զերիւրն). ընճոզ եղնէ. էլաճ գօճոգ. 2. (ոնը) ընճոչըգէ, ընճոզ եղնէ:

երփին երփին ճառագայթի ծագքանց. 3. վերին կողմն կանխեցի եկեղեցւոյ. օդագնաց. չափանի՛չ. 3. էնէ+էերփին էնէնց էնէնց էըէղըէարը. 3. էնէնք փառոքէնին էօֆարթի ըաթոֆը:

— de mer, անասուն ինչ ջրային. ակը ճինա սաա հայվանը:

Panacher, } երփին երփին լինել (գունոց
Se —, } ծագկանց). բիէնիաֆիշ օլմաք. բիէնի ըէղըէը ըէղըէը օլմաք:

Panachure, բանաշի՛ա, իգ. երփին երփին երանգք (ծագկանց). էնէնց էնէնց բիէնք:

Panade, բանադ, իգ. հացայտած. ջուխտ օշը. ընդրկի:

Panader (se), ոը բանադ, յ. փերեւեմել. սիգալ. պարծ շրջել. պէօղի՛ւլէնմէք. ըանվա՛ա ինչի ին՛իւմէք. էօրթըլանմաք:

Panage, բանաժ, ար. արածանելն գևտզա յանատաի. փոնադա օրմանտա ին՛ափը:

Panais, բանէ, ար. վայրինի տունկ պղին. էատան հովաւա՛ա:

Panard, բանար, ած. ար. (երիւար) ճիւրատան կամ պյր երիք արտաքս շրջկտալ իցեն. էօն պյոփլարը փիլարը փօշրուալըլը (ան):

Panaris, բանարի՛, ար. խաչաւարտ եղնգանց. մանանաշուրճին. փօլմա:

Panathénées, բանաթինէ, իգ. յ. ասնը Ամֆինասայ. Ամֆինաա իլահէնին իշխէրինէ օլան պինիքլէր:

Pancaliers, բանգալիէ, ար. առքաւդիական կամ գանգուր կազմը. ֆըվըրճըֆ ըահառա:

Pancarte, բանգարթ, իգ. պիր ծանուցման. յայտարարութիւն. էոֆըա:

Pancrace, բանգրաս, ար. հասարակ. ամենախառնիւ մարտ. փէհլէվանըէֆ վէ մաըլըա ին՛էրէլի:

Pancratiaste, բանգրատիաստ, ար. յաղթող ամենախառնութեամբ մարտի. փէհլէվանըէֆ վէ մաըլըա ին՛էրէլինէրէ ճըաֆֆէր:

Pancréas, բանգրէաս, ար. գեղձ ստամոքսի. ճիրէ ըարթըրի:

Pancréatique, բանգրէատիք, ած. (երակ, հիւթ) գեղձէից ստամոքսի. ճիրէ ըարթրիլինէ փոյէր:

Pandectes, բանդէքթ, իգ. յ. քաղուածոյք օրինաց կամ օրինագիրք Յուստինիանոսի. էօփի ըօմալըար ֆէրվալարընըն հըճմաաը:

Pandémonium, բանդէմոնիօմ, ար. կպյան ամենայն դիւաց. մայրաքաղաք դիւաց (ըստ առասպելացն). ին՛ճմէ վէյնանալարըն ճէհէնէմին՛էաճը:

Pandiculation, բանդիկիւլասիօն, իգ. ձգտումն բազկի առ աշխատութեան. էօրգանըլարընը ֆօլարընը ին՛էրմէ:

Pandore, բանդօր, իգ. վին. ճանդըրա. ակը նէվ լաարնա:

Pandour, } բանդուր, ար.
Pandoure, } զինուոր ինչ հունգարացի. Աճաբին՛ան ակը ասյ աաթէր նէֆէրի:

Panée, բանե, ած. Eau —, հացայջուր. էօփէ պոին՛ըրըլմըշ աա:

Panégyrique, բանէճիրիք, ար. գովաբանութիւն ի կացարդս. կացրդական դրուատիք. գովեստ. ա՛հա. էօյմէ:

Panégyriste, բանէճիրիսթ, ար. գովիչ. դրուատիչ. գովաստան. էօյի՛ճի. ակիմայինէան:

Paner, բանէ, ն. պատել (զմիան) միշտանօք հացի. (էօպող էօփճէք+ ին՛ի) էօփէ ըընդըրմաք:

Panerée, բանըրէ, իգ. կողով մի լի. ակը նէֆէս փօլա:

Paneterie, բանըթըրի՛, իգ.

Palmiste, բալմիսթ, ար. արմատինի կաղամբատար. պիր նէվ խոտրմա ազանը։

Palmite, բալմիթ, ար. ազիզ կամ կամճի արմատենու. խոտրմա պիչին, կիօպէչի։

Palombe, բալօնպ, իթ. մատնեկատար հաւփար. պիր նէվ ֆոխտա կի-վէրճինի։

Palonnier, բալօնիէ, ար. լծակ կառաց. ատոպա ալընընդն էօն ֆոտոֆընդա պիր ընդրդի։

Palot, բալօ, ար. շինական. գեղջատիկ տմարդի. հիօփէ-փէօյլէ։

Palot, otte, բալօ, օթ, ած. տակաւ մի գեղջնալ. փոքր մի գաւնատ. պիր ազ ատոտրմընդ. բէնիլինի ալմընդ։

Palpable, բալբապլը, ած. շօշափելի. Ը. զգալի. ազդեցիկ. յայտնի. եվ էնէ փօֆընդըր, ֆոտֆոտըր. Ը. ընէփէտ։

Palpablement, բալբապլըման, մ. յայտ յանդիման. ազդեցի ինձ օրինակաւ. ալէփէտըն։

Palpe, բալբ, իթ. լոզկատիկ բնդ բերանով միջատաց. պիօճկէփէրին ազնը ալընդտուէին-ճկ պօյնօղլար։

Palpébral, ale, բալբէպրալ, ած. (երակ) արտեւանունց. կիօզ ֆոփօղը (փոմորը)։

Palper, բալբէ, ն. շօշափիլ. Ը. քնդռնել (արծաթի). եվ էնէ փօֆընմաֆ. եվլէքմէփ. Ը. ֆօպօղ եմնէփ. ալմաֆ։

Palpitant, ante, բալբիթան, անթ, ած. գողդոջուն. բաբախող. երերուն. ընչէ ընչէ օյնայան. ընչէրընէն։

Palpitation, բալբիթասիօն, իթ. ճաւնդ, ճնդիւն (սրտի). երերում. (երակի) օյնամաղը։

Palpiter, բալբիթէ, ն. ի վեր վազել, ճնդալ (սրտի). բաբախել. երերել. (երակի) օյնամաֆ, ընչէ ընչէ ալընմաֆ։

Paltoquet, բալթօքէ, ար. շինական. ճամճրատիպ. փօյլէ-վէրմէ. պիօճկէ. խօզլան. պիօճ։

Palus, բալիւս, ար. ծալակ. փէրիւալէ։

Pâmer, ճամալամալ. նուաղել. ճամալիանալ. պայըլմաֆ։
— de rire, Se — de rire, Rire à —, Rire à se —, ճամալա նալ ի ծաղուէ. իւլէ-իւլէ պայըլմաֆ։

Pâmoison, բամուազօն, ար. ճամալուկ. ճամալիացումն. պայըլմա։

Pampe, բանբ, իթ. տերեւ (ցորենոյ, գարուոյ). (պուզպայ, արիւս) խոփրազը։

Pamphlet, բանֆլէ, ար. ճերճի, տետր, հատուածի ինչ գրուճքուն (պարտաւորդիր). ֆօհրէրմէ (ալիճկօմաֆը). բէտալէ։

Pamphlétaire, բանֆլէթէր, ար. ճերճի-ազդիր. տետրագիր. բէտալէ հիւնէրլէֆէ։

Pamplemousse, բանֆլըմուս, իթ. հնդիկ նարինջ. պիր նէվ փէտ պէյնիէտ փօրֆօղլ։

Pampre, բանբր, ար. բարտաղ, ուռ արճիոյ. խոփրըփէը ատմա պալը։

Pampré, ée, բանբրէ, ած. բարտաղատար (ազկոյզ ի կնիքս). պալը (խէյնէ-ատալէրը)։

Pan, բան, ար. դրօշակ զգեստու. երեւելի ինչ մասն հանդերձի, արմոյ, պարոպի. Ը. անկիւնատար ճակատ (շինուածոց, գործուածոց). Ը. շէղ կողմն մի յարկի տանեաց. բօպանըն, փէվրըն պիր պէյ-չէ փօրչատը. Ը. (պինանըն) փէ-չէլէ խէ-պէ-. Ը. չոլընըն կոյրէ ֆոտոֆլարընըն պիրէ։

Panacée, բանաֆէ, իթ. ամենադարմանիք. գէղ. հիւր իւլէմի պէ-պէրբէն էլմա։

Panache, բանաշ, ար. գարգամանակ. փետուրք. Ը.

Pâlir, բալիր, լ. գունդել. ածգանձել. սլլագունդել. գունատաձել. սաբարտաք. սոյնաք։ —, ն. գունատիմիւն ածել զերեսաց։ ածգանձել. սաբարտաք. բրնկինէ պոչմաք. պոչարիմաք։

Palis, բալի, ար. ցից. ձող. 2. տեղի ցցապատ. ձողապատ վայր. փակ. սըրտի. 3. փերի նարաքնա փակ փոքրիկ նիր։

Palissade, բալիսադ, լէ. ցցապատնել. ձողապատուածաք. 3. ցից, ձող պատնէշի. 3. շարք ծառաց. լերամիօվ. 2. լերամիօվ փակըլը. 3. պէր սբրա ազատլար։

Palissader, բալիսադել, ն. շուրջնաակի պատնէշ կանգնել. ձողս ցցել. 2. շուրջնաակի ծառս անկել. շուրջ պատել ծառօք. լերամիօվ ելե լեվերեր. փակըլըօք պէսպէս. 2. երիսթիքը ալաճլար ըլս փոռլմիաք։

Palissage, բալիսաժ, ար. կապելն զծառս ծառաց յորմն կոյս. ապաճ փալըրընը պէվրս երէկոյ պալըմա։

Palissandre, բալիսանդր, ար. Ծիրանեփայտ. փայտ մինոլակագոյն. պէր նեվոր երեսի ալ գործածըլը օգուտ։

Palissant, ante, բալիսան, անդ, ած. գունատ. ածգանձել. գունատաբարտըլ. սոյնալ։

Palisser, բալիսել, ն. կապել կամ յենցուցանել զծառս ծառաց ի վերայ սրմոյ. ապաճ փալըրընը պէվրս երէկոյ պալըմաք։

Palladium, բալլադիոմ, ար. արձան Պալլադայ. 3. նեղոյսկ. հաստատութիւն. ամրութիւն. պալլըս էլսիներն ըռավէրէ. 2. պէրնիւթ. պէրնէրն. հարբ ալ նոյն։

Palladium, բալլադիոմ, ար. ազգ մի քրայական նիւթից. պէր ալ ոսկին։

Pallas, բալլաս, լէ. պալչոյատ. ասաղ մի գնայուն. փալլաս ըռպէր օլոնան սեյյարէ։

Palliatif, ive, բալիատիֆ, իվ, ած. սփոփիչ, ամբիծ ցաւոց (գեղ). առաջադասիչ. ապրըշը էռնիւն էեօյէս ինէ էէնէ էէնէն (էլաճ). եօրին պատեորէն։

Palliation, բալիասիօն, լէ. վարկպարագի ամբաձք (ցաւոց). փոփոգմաք. 2. առաջադասելն. պատրաստակելն. (ապրըշը) էռնիւն էեօյէս պէսպէրնէ. 3. իկլէկեր. եօրինմ։

Pallier, բալիէ, ն. ծածկադուգանել. առաջադասնալ ծածկել. պատրաստակել. բաբնըքել. 2. թժչկել արատքուսա եւեմի. վարկպարագի ամբաձել կամ փոփոգել (գցուս). իկլէկեր. եօրինէ. եօրինէ. եօլըզլամաք. 3. էռնիւն էեօյէս էիճա վերմէ. (պէր իւլէնիւ) ինկլէնդեն եայ եմնէրէ։

Pallium, բալլիօմ, ար. (յէ. Des —). եմիսթրոն. էէպէռով պալէսանա։

Palma-Christi, պ. Ricin.

Palme, բալմ, ար. ծիկգ. ֆոբըլ։

—, լէ. ատա, կողր արմաւենդ. 2. յաղթութիւն. պատկ. եարթա պոլը. 2. նաւարէի։

Palmé, ée, բալմե, ած. ձեռնաձեւ. 2. յայնչի (ատն ծիւչտոց). էլ պէկլէնդէ. 3. եարթըլըը պերիլե պէրնէլէ (ֆոռլ պայը)։

Palmette, բալմեթ, լէ. արմաւենի. զարդ, քանդակ ի ձեւ արմաւենւոյ. եարթա պոլը պէկլէնդեն ինէկլէնէ. օյմա։

Palmier, բալմիէ, ար. արմաւենի. եարթա ագաճը։

Palmipède, բալմիպէտ, ած. լայնչի ատիք.մանեատաքսան. ֆոբաթլարը պերիլե պէրնէլէ եոնօտ եոռը պայըլը (ֆոռլ)։

ան. քմայք. առաստաղի բեր-
քանոց. պատճառ պոչիր։

Palatinat, բալատինա, ած.
պալատական կոմսութիւն.
2. դաւառ, կալուած պատա-
ուական կոմսի. նահանգ ինչ
ի Գերմանիա. 3. դաւառ ի
պոզանիա. ոչխոյ պէյլէյի. 2.
ոչխոյ պէյի մալէփեանէսի. փա-
լատինի խօլֆոսի. 3. Լեհիոնեան
խյալեսիի։

Palatine, բալատին, ած. մայր-
կնական պատառանոցի կանանց.
պիչ եհղիլէրին պոյոնլուրնա
առուճոսի փնչիւ։

Pale, բալ, ած. կափարիչ
ակուայ, բաժակի. 2. առհանք.
3. թաղի թիւակի. գոտիպատ
փեռաբնեն գոտիաղը. 3. ատա
գոտիա. առվուճոսի. 3. գոյնի
փնչիւրինին խառնը ընդոծիը։

Pâle, բալ, ած. գեղնավառ.
ատգոյն. գունատ. ատրտմեալ.
պինդի ասիրել. ատրտմիլ։

Pâles couleurs, ած. Chlorose.

Palée, բալե, ած. ձողիք.
ցիգք. ագրավուրտը գալէրէլար։

Palefrenier, բալէֆրընիե,
ած. վարուանդատպան. ձիա-
պան. սեյիս։

Palefroi, բալէֆռուա, ած.
երիւար շքոյ, արքունի. ասլա-
նատի ասիը։

Paléographie, բալեոգրա-
ֆի, իգ. հնագրութիւն. գի-
տութիւն հնոց նշանագրաց.
խոսի գնոան խոզէլարընէն մա-
րիֆէսի։

Paléographique, բալեո-
գրաֆիք, ած. հնագրական.
խոսի գնոան խոզէլարընա պոյիր։

Paleron, բալէօն, ած. նիւս
(երիւարի). (ան) ագրնը ատ-
մոպա։

Palestine, բալեսթին, իգ.
նշանագիր ինչ ատպագրու-
թեան. պիր նեվ ընտիանէ
խոզէրը։

Palestre, բալեսթր, իգ.
կռուանոց. 2. մրցութիւն.
ձիւղ-ձիւդ. 3. ձիւղ։

Palestrique, բալեսթրիք,
ած. մրցական. պատշաճեալ
ի կռուանոցն. ձիւղ-ձիւդի խա-
խօտ ձիւղ ձէյպանընա պոյիր։
—, իգ. մրցութիւնք. մրցա-
կան հրահանգք. մրցամարտք.
ձիւղ օյոնլարը։

Palet, բալե, ագ. ատլա-
քար խաղալոյ. գոյդըրմաք։

Palette, բալէթ, իգ. ցան-
ցատկրտոյ գործի գնդի խաղան.
2. պնակ երանգաց, նկարչաց.
3. արիւնակալ. ինչ վնասո-
ճաղը. 2. նափթալըրընէ պոյո
ընտղնոը. 3. գան գոպը,
փեռակոն։

Palétuvier, բալէթուվիե,
ագ. ծառ ինչ Ամերիկայ.
պիր նեվ Ամերիկա ագաճը։

Pâleur, բալէօռ, իգ. գեղ-
նութիւն. գունատութիւն.
պինդ ագրըլըդը. րէնկի ասլմա։

Pâli, բալի, ագ. նախնա-
կան բարբառ. (Սէյլան կղզւոյ).
(Սէյլան ագռաընընէ) ճիշիկ
խոսնը։

Palier, բալիէ, ագ. գաւիթ ի
գլուխ սանդղոց. ահանըգ։

Palification, բալիֆիգասիօն,
իգ. ցցահարութիւն. պնդելն
գերկիր ցիցս վարսելով գոպըճ
գոգաթոգ պինի գովնիչ։

Palimpseste, բալինգէսթ,
ագ. ջնջագիր մագաղաթ կամ
քարտէս. խոպըը սիլինմիչ
ընդրիք խոխօտ փոպըր։

Palingénésie, բալինժէնէ-
զի, իգ. վերստին կամ այսրէն
ծնունդ. ընդրար պօչմա խոխօտ
վիճոսոգ ինչ։

Palinod, բալինո, ագ. երգ
կամ քանաստեղծութիւն ի
վերոյ անտրաս յղութեան.
ագիչ պիճոլան ընդրիչ
լոգահինէ իղնիճինէն օլան ընր։

Palinodie, բալինոտի, իգ.
յետս կոչումն բանից. սիօ-
զինու ինչի ալմա։

Chanter la —, յետս կոչել
զբանս. իմիրտի սիօզինու ին-
չի ալմագ։

հարկիք (եգանդ) · ամոլք · երկու · պէր չորքի · է՛ի ։

Pairement, բէռ-ըման, ած · Nombre — pair, թիւ կրկին զոյգ-թիւ-դր եւ կէս զոյգ իցե· է՛ի չոր չէքի խոչոր խոբեր պա չէքի օլան ասլը ։

Pairesse, բէռ-է՛ս, է՛ի · ա-ռեղական արիկին · պիլան պէյի հանըմը ։

Pairie, բէռ-է՛, է՛ի · ատե-նակալութիւն · պատիւ, կա-լուած առեղական · վերէ՛ · պիլան պէյլիկի · պիլան պէյի բէ՛ր-ինդեան, հալէ՛թեանէ՛ ։

Paisible, բէ՛ս-լէ՛ի, ած · խաղաղասեր· անվընասով · խա-ղաղ · հանգարտ · հանգատա-ւէտ · պ՛որէլ · ակվեն · ըշէլ-ինըշլը · ակոտիլ · բահալ ։

Paisiblement, բէ՛ս-լէ՛մէնի, մ· խաղաղութեամբ · հան-գըստաւէտ-բահալ-ըշէլ-ինա-ղ՛որ իլէ ։

Paissant, ante, բէ՛ս-ան, անդ, ած · (անասուն ի կնիքս) խո-տարհեալ յարօտս · օլլանան · պ՛ոչլնը օլլուր եչ-մէլ (հոլան)։

Paisseau, ս· Echalas.

Paisson, բէ՛ս-ըն, է՛ի · արօտ, ճարակ անասնոց ի վայրի · խոպանա օլան օլլուք ։

—, ար· դանակ տապածիլ մորթոց · պէրի խոյաճոչ , ա-չոճոչ ասլէ ։

Paitre, բէ՛թ-ը՛ր, ր· եւ ն· ճա-րակել · արածել · 3· արածել յարօտ հանել · հալուել · է՛ե-լել · օլլանալ · 2· օլլուլ · էզ-ե՛թ-ը՛մ · կ՛ե-ը՛մ ։

Se —, յ· անանել · ճարակել · ուտել · պարարել զանձն · պէ-լէնալ · օլլանալ · է՛ե-լել ։

Paix, բէ՛, է՛ի · խաղաղու-թիւն · հանդարտութիւն · հանգիստ · 2· հաշտութիւն · 3· մաղմէնի ի համբուրել · ասլը · բահալ-ինըլէ՛ · հա-ը՛ր-ար · 2· պ՛որէլ · հալեա · 3· է՛ե-է՛մ-է՛ե-ը՛ր-ը՛մ · [բէ՛ր-ան ։

Faire sa —, հաշտել · պա-

—, ար· լ՛ուա · ասա ։

Pal, բալ, ար· (յ՛ե· pals եւ paux) ձող · ցից· ա՛ր-ը՛ր-է՛ա-ը՛ր-ան ։

Paladin, բալ-ատին, ար· բախտաախնդիր ասպետ · փա-լատին ։

Palais, բալ-է, ար· պալատն· ապարանք · արքունիք · 2· ատեան · դիւան · 3· պալատ-նատեաւոր ատենի · 4· պալ-ատն խօսնակի · 5· քիմք · առաստաղ բերանոյ · պէրայ · 2· մահ-է՛մ-ը՛ · չէրէ՛մ փափա-ստա · 3· մահ-է՛մ-ը՛ մանըզպատ-լարը · 4· վի՛ր-է՛ իւ փափ-ը՛ր-է՛ր-ը՛մ · 5· փոմէ՛ · ագըզ խոմ-ը՛ր ։

Palamentes, բալ-ամէնդ, է՛ի · յ՛ե· թիակք պատերազմիկ նաւու · չ-է՛ր-է՛ր է՛ի-ը՛ր-է՛ր-ը՛ր ։

Palan, բալ, ար· կազ-մած ի չուանաց եւ ի չիսեա-նըկանց · է՛ե-լէ վ՛ր մէ՛ր-ը՛ա-ալը ։

Palançons, բալ-ան-օ՛ղ, ար· յ՛ե· շաղախակալ փայտք · չա-մաբուա խոպանի օթաղալը ։

Palanque, բալ-անկ է՛, է՛ի · ցցապատնէշ · վէրմէ՛ղ · փա-լանքա ։

Palanquin, բ-ալ-անկ է՛ն, ար· մարդակիր գահաւորակ իշ-ը՛ր-ը՛դիա · հէ՛ն-ալէ՛ր-ը՛ն-ը՛ր ը՛ր-ի-ա-նը ։

Palastre, բ-ալ-աստր-ը՛, ար· առաւ փականաց · փ-ի-լէ՛ր ը՛ն-ը՛ր-ը՛ա-ը՛ր ։

Palatale, բալ-ատալ, ած· է՛ե· քմնդ (նշանագիր) · պա-ռնէ (հարքը) ։

Palatin, բալ-ատին, ար· պալատական · գաւառական ի պադիշահ · 2· մուեզիզ ի հուն-գարիա · փալ-ատին · լ՛ևս վայե-պատը · 2· Պոհեմիոն վալեան ։

Palatin, բալ-ատին, ած· ար· (կոմս) պալատական · ար-քունեաց · 3· առեղական (հա-զակալ) · ա՛ր-ը՛յ-ը՛ր · ա՛ր-ը՛յ (ակոյ) · 3· այրը հահ-է՛ր-ը՛ր օ-լան (հալէ՛ր-ան ահհ-ը՛ր) ։

Palatin, ine, բալ-ատին, է՛ն,

պատշաճութիւն. չափաւորութիւն. ներդաշնակութիւն. ֆոհիւնիւթ։

Paillasse, բայասս, ած. անկողնի յարդալիր. 2. պարկ յարդալիր անկողնոյ. առանց փօյէ։ 2. առանց փօյէյի ընելոյ —, ար. խեղկատակ. ծաղկաւոր։

Paillasson, բայասսօն, ար. կառուցուած փսխամի պատուհանաց. 2. փսխամի ի մաքրել զգաս. 3. յարդեայ հիւսուածք վանդակակերպ. ներսի՝ պիղծ ջուրը հոսելոյ համար փիճնճերէք փերփէր. 2. ջոպա՝ ը ընդհանրացեալ ջոպա հոսելոյ. 3. ջոջերվարի առանց ծօրիս։

Paille, բայ, ած. յարդ. խոզան. 2. մղեզ. ունգ. 3. պղպջակ, բիծ ականց պատուականաց. 4. ճեղքուած, գեզութիւն ձուլածոյ մետաղաց. առանց. 2. առանց ջրընդունչ, ներսի՝. 3. ճաքիկ ներքին. պօղ. 4. պատճառ մարդու ըմբռնելոյ. պընըվէլէ։

Rompre la —, ընդհատ գդալեն, գաղիր. ֆավէլը, պարտիզպանը պօղմոփ։

Pailler, բայէ, ար. յարդացնող. ապրեցուք. առանցէ. ներսի՝։

— , ère, ած. անձաւ ի քաղի յարդեղէ. առանցէփա պէռէ (ռառա՝փ)։

Paillet, բայէ, ած. ար. յարդագոյն. առանց ըհնիկնոփ։

Paillette, բայէթ, ած. վահանակ (ասկի, արծաթի). 2. գանակ, ճանճրաւած ասկւոյ. (պլիառ, ներ՝ի՝ը) ֆառ. 2. փերէնէփ պլիառ ֆարըտը։

Pailleur, euse, բայէօռ, էօզ, ար. եւ ած. յարդավաճառ. առանցը։

Pailleux, euse, բայէօ, էօզ, ած. (երկաթի ձուլածոյ) որ ճեղքուածք ունի. ընդերքը օրան (փօտէ փէռէր). պընըճ։

Paillon, բայէօն, ար. ձիճ վահանակ. 2. ծիլիճեղէն գոյնապոյն ընդ ակամբք արատաւականօք. 3. հատ կամ կտոր զօգոյ. ոսկեայ փառ. ֆոպար. 2. ֆօյա. 3. փէնէլ գանէփ, ֆարըտը։

Pain, բէն, ար. հաց. պան. 2. ուռնաս. պարէն. 3. գանգուած, քծուար, հատ (շաքարի, կտուոյ). ներ՝. 2. նաֆափա. 3. փէռէտ. ֆառըդ. փի՝ռէռէ։

Du — cuit կամ **du — de cuit**, պատրաստութիւն կամ պիտանի մեծերք վասն ատեայոյ ժամանակի. հոգըր էռէօփ ուզուցա լաղըմ օլան չէյ։

C'est — benit, յիրաւի եւ յարմանի է այդ. ֆո՝ռհոֆֆ փըր։

— à cacheter, նշխար զմոմոյ կնքելոյ. օռլիա։

— d'épice, հաց քիչ հաճելամուտ. պէր նէվ պահուրը ներ՝ի՝։

Arbre à —, տ. Jaquier.

— de coucou, տ. Alléluia.

— de pourceau, տ. Cyclamen.

Pair, բէռ, ած. գոյգ. զար. հաւասար. ընկեր. պէրաւոր։

Aller կամ **Être de —**, գոյգ հաւասար լինել. ընկեր, պէրաւոր օլմոփ։

Jouer à — ou non, խաղալ զար եւ կածառ. ներ՝ փ ընկեր օյնամոփ։

Être au —, ի կատար հաւասարանալ. պոչ պոչը ներ՝ի՝։

De —, գոյգ հաւասար. պէրաւոր։

Hors du —, կամ **hors de —**, (յառաջանալ) քան զհաւասարն իւր. փէնափ ոփրանլըընփան ընչոփ (ինչրինչ՝)։

—, ար. հաւասարութիւն (գնոյ). 2. առնական (ի գազգին). պէրաւոր ըմ. պոչ պոչա օլմա. 2. փէր. (ձրառաստա) փիլան պէյ։

Paire, բէռ, ած. գոյգ.

Pacotille, բաքօթէյ, էն. բեռն, աղխք ծովորդաց. բեռն. 2. մանրք. կոյտ. ինդիւնէրէ խաբեր էօչխա- մալը. էէ- ֆ. 2. դէր ափ- րէ- պէրը:

Pactconventa, բաքթօ- ֆօնվէնթա, ար. յ. դաշինք խոհակք ի միջնորդութիւն ծա- պաւորին պատճիսցաց եւ ընկերհայցաւորեան նորին ապգի. էքնէ ափէլէրէ լաճ ֆա- փէլահընը վէ ճգմաղընը արա- ագնօտ օլան ֆ- ահէտէ:

Pacte, բաքթ, ար. ուխտ, դաշն. ղարն. ֆովէ:

Paction, բաքսիօն, էն. դաշն. միաբանաւորիւն. ֆովէ. ֆո- վէլէլմա:

Pactiser, բաքթիզէ, ն. դաշինս կոռէ. 2. խօսակից, բանագնաց լինել. ահընշ- մաք. 3. ֆ- ֆէալէրէ էրնէ:

Padou, բաթու, ար. ժա- պաւէն ի խաչտր մեսաքսէ. ֆօտա էէր էվ էօչխ- վէ- շէրէն:

Padouan, } բաթուան, ար.
Padouen, } պօտ հասա- բակաց. ափ- էվէյէ օղլօք էէրէ:

Padouane, բաթուան, էն. դահեկան նմանեցուցեալ հնոց դրամաց ի քանդակա- դաց գադաւիոն քաղաքի. ոյէր նէվ էօք վէման ափ++էվէրընէ պէնվէփէրէ ափ:

Padouantage, բաթուան- դօք, ար. **Droit de —**, ի- րաւունք արուեստից, արհես. օղլօք հօֆէը. օղլամա ափէ- հէյէրէ:

Pagaïe, բաէյէ, էն. կարճ եւ լայն ծիսակ Ա մերկացաց. ֆըսա վէ ինվէ ֆայէ ֆ- էրէյէ:

Paganisme, բաղանիզմ, ար. կռապաշտաւորիւն. հեթանո- սաւորիւն. պ- ղէհօվէնվէ. ճգհօվէյէրէ:

Page, բաժ, ար. մանկլաւիկ. մանուկ սպասաւական սպա- սաւոր ծառայից. էվ օղ- լանը. վ- հօփօր:

Le hors de —, վարձք սպ- հասարակաց սպասաւորաց ծա- պաւորին՝ յորժամ երկանիցեն ի ծառայութենէ. վ ըզ- ֆան էվ օղլանը է- ճգրէվէ:

Page, բաժ, էն. երես. էվ. էղէ- ոաղ- էէ- ա- ահէֆէ:

Pagination, բաժինասիօն, էն. ծիւք էվից. ահէֆէ բաֆ- ար:

Paginer, բաժինէ, ն. ծա- պրել զէվա մասանէն էրէք. ահէֆէյէ բաֆ- ար:

Pagne, բաինը, ար. միջա- պատ. սփռածանեզի մերկա- ծածկոյն սեռասործաց. ար- պ էօվէվէր էէվէնէ:

Pagnon, բաինօն, ար. սե- պհական սատի սեռա- պէր նէվ ափ- ահ վ- հա:

Pagnote, բաինօթ, ար. յոյլ. հեզգ. վատ. նէ- ղալէ:

Mont —, բարձասանդակ. էէ- ֆ- էէր:

Pagnoterie, բաինօթըր- իէ, էն. ծաւրասիւն. վատասիւն. նէ- ղալէվէվէ. էօչխ- ֆէվէր:

Pagode, բաօտ, էն. կառք կամ մեհեան հընդկաց. 2. ասկի դահեկան հընդկաց. 3. արձան փորձիկ. հինգվէրէն պէ- նէ- էօ- պէ- նինէ- ֆ. 2. հինգֆինան ֆէնա- ա- 3. ֆ- էվ- ֆ ասանք:

Paiement, բէման, ար. հատուցումն. էօրէն:

Païen, enne, բաիէն, էն. աք. եւ ֆոյ. հեթանոս. կռա- պաշտիչ. պ- նիւէրէ- ն:

Paillard, arde, բայար, ար, աք. եւ ֆոյ. պաղշա- չասլէաչ. անառակ. էրէղ- ափէղ. է՛հէն նէֆ- ֆ. ֆահէլ:

Paillarder, բայարտէ, ն. չասլէլ. անառակել. էրէղ- ափէղէն; ֆահէլէն էրնէ:

Paillardise, բայարտիզ, էն. անառակութիւն, չասլ- էութիւն. յայրաատութիւն.

Oxycrater, օքսիքրատեր, ն. լուսանաւ քարշատիպով. 2. լուծանոթ քարշատիպով. տիրելի սահմանադրութիւն. 2. տիրապետութիւն։

Oxydable, օքսիտապուլէ, ած. ժանգատուած. փոս, օքսիտ պատրաստուր։

Oxidation, օքսիտասիօն, ի. ժանգահարութիւն. ժանգահարուելիութիւն. փոսլանիզացիա. փոսլանում։

Oxyde, օքսիտ, ա. ոքսիդ. ժանգ. օքսիտ. փոս։

Oxyder, օքսիտել, ն. ժանգատել. ժանգահարել. փոսլանիզացիա։

S'—, յ. ժանգատել. ժանգահար լինել. փոսլանիզուիլ. օքսիտ պատրաստուիլ։

Oxygénation, օքսիժէնասիօն, ի. յագեցուցանել կամ յագեցութիւն ճշմարտութեան. վերնահոսիդ նոպէր օդոնան կոչ եւ նիտրիկ։

Oxygène, օքսիժէն, ա. ճշմարտածին. վերնահոսիդ նոպէր օդոնան կոչ։

Oxygéner, օքսիժենէ, ն. յագեցուցանել, յագիրացուցանել ճշմարտածնիւ. վերնահոսիդ եւ նիտրիկ, ճշմարտիլ։

Oxygone, օքսիկոն, ած. սրանկիւնի (երեքանկիւն). հա՛տոր պիւրոյս։

Oxymel, օքսիմել, ա. քացախամիաւ. քամպելի մեղրախառն քացախաջուր. օքսիմէլ-պին։

Oyant, ante, ուայան, անթ, ած. լսող, ընդունող (հաշուի ի դատաստանի). (պէրսիոնիտա հուպը) եղբայր, ներքին։

Oyer, ուայէ, ա. խորհուիլ կամ վճռատական սատգ. փոս եըսըրտըճը խոխոտ ասիըճըսը։

Ozène, օզէն, ի. ժահահոտ կեղ կամ այտուճ անգայ. քնեռ փօքսոլա պատրաստութիւն։

P.

Pacage, բասաժ, ա. արօտ. մարդապետին. ճլատ. գայիր եւ ջուր։ [յատնել. օրհնել։

Pacager, բասաժէ, ն. ա

Pacant, բասան, ա. այր տմարդի. խօզաան ապատ։

Pace, ս. In pace.

Pacha, բաշա, ա. շահապ, նախարար, կուսակալ Տաճկաց. փոշա։

Pachalik, բաշալըք, ա. կուսակալութիւն կամ նահանգ կուսակալութեան ի Տաճկաստանի. փոշալըք։

Pachyderme, բաչիտէրմ. յաննդրատմարմին. փաչըճ պրիլի (հոյլանաստ)։

Pacificateur, բասիֆիքատէր, ա. խաղաղարար. հաշտեցուցիչ. ասուչ խոսքի. պատըճիըրըճը։

Pacification, բասիֆիքասիօն, ի. խաղաղացուցանել. խաղաղութիւն. հանդարտութիւն. հաշտութիւն. բահալանիզմ. մայնա կրնակ. ասուչ. պատըճ։

Pacifier, բասիֆիէ, ն. ի խաղաղութիւն ածել. հաշտեցուցանել. բահալանիզմ. մայնա կրնակ. ասուչ կրնակ. մայնա կրնակ. պատըճիըրմէ։

Pacifique, բասիֆիք, ած. խաղաղասէր. 2. խաղաղ. հանդարտ. մոչըմ. ասուչ ախվէն. 2. բահալ. ասփին։

Mer —, խաղաղական կամ հարաւային ովկիանոս. պո՛հրէ ասփին։

Pacifiquement, բասիֆիքման, մ. խաղաղութեամբ. հանդարտութեամբ. ասուչ ըսուիֆիչէ. ասասփիչէ։

Pack fong, բաք ֆոն, ա. ճինական արոյր. լանասպիլինճ. փաքֆոն։

ջ. աբբր ալմ. գատյօսքիմա. 6. ամֆիքրատանլատֆ. պիտիւ-մլիւ-ֆ. 9. ալբմլըւլըէ. գինն ալբիլըղը:

Ouvrable, ա-վ-ոլը, ած. **Jour —**, օր արգոյ. օր գործոյ. իշ ի-նի-ւ:

Ouvrage, ա-վ-ած, ոչ. գործ. արգասիք. վաստակ. երկ. 2. մատենագրութիւն. մատեան. 3. ամրութիւն. պատուար. իշ. մօլմհոլ. 8. ընիկլիֆ. փինագ. 3. ճոհոթնամ. ճլինէրիս:

Ouvragé, ée, ա-վ-ածէ, ած. **Bien —**, բազմաշխատ. բազում աշխատութիւնս գործեալ. ըօֆ գճհճլիւ. իշղերիս ըօֆ իշ օլան:

Ouvrant, ante, ա-վ-ող, ողը, ած. **A jour —**, ի ծագել առաւօտու. արգուց. առպահլայն. առպահ ոքօֆի-ւ իւ-ը իֆէն:

À porte ouvrante, ի բանալ դրան քաղաքի. չէհրին փա-փա-ա-ա ալըլըղը վոիըլ:

Ouvreaux, ա-վ-օ, ոչ. յֆ. կողմանակի ծակք հնոցի ապակեգործաց. ճոմճը փա-բռանօռնամ իան փելիֆէրիս:

Ouvré, ée, ա-վ-է, ած. գործեալ. 2. ծաղկեալ. նկարեալ. էլէնէլիէ. էլէնոիլ. 3. չէլէֆէլ. ըէոիլ:

Ouvrer, ա-վ-է, ը. աշխատել. գործել. ըալըլմոֆ. էլէնէֆ:

—, ն. — la monnaie, գահեկան հատանել, դրամել. ոֆլէ պատմոֆ. ոէֆէ ա-ըմոֆ:

Ouvreur, euse, ա-վ-էօ-, էօղ, ոչ. եւ իֆ. բացիչ. ալըճը. ալան:

Ouvrier, ière, ա-վ-իէ, է-, ոչ. եւ իֆ. ձեռագէտ. գործաւոր. ատաոր. մշակ. 2. յօրինօղ. ա-նատոֆէ-որ. էլճի. ոմիլ. 2. էռփան. ճէ-ատնիէ:

—, ère, ած. **Jour —**, օր [արգոյ. իշ ի-նի-ւ:

Ouvrir, ա-վ-է, ը. բանալ. 2. հերձել. պատռել. ճեղքել. 3. սկիզբն առնել. սկսանիլ. 4. յայտ առնել. ի վեր հանել. բանալ. ալմոֆ. 2. էռըմոֆ. 3. պալըմոֆ. 4. պէյան էրիմֆ:

— les chemins, հորդել ճանապարհ. էօլ ալմոֆ:

—, ը. լինել բացիտալ. բանալ. ալըլմոֆ:

S' —, յ. բացիտալ լինել. փիֆիթել (յաղկան). 2. երևնել առաջի. երեւել. 3. ընդարձակել. 4. ճեղքել. պատռել. 5. ի վեր հանել գլխարհուրդս իւր. ալըլմոֆ. 2. էօնի-անէ ըըֆմոֆ. 3. ինէնէ-ըէնոմֆ. 4. (խալֆ) ալըլմոֆ. էէբ վէրմֆ. 5. փիֆրինէ, էէ-բէյինէ պէրինէ պէյան էրիմֆ, ալմոֆ:

Ouvroir, ա-վ-ա-ա-, ոչ. գործատան. գործանոց. իշ օրա-ը:

Ovaire, օվէ-, ոչ. աման ձուոյ անատնոյ. հայկանլար էռ-մռ-բիռլըղը:

Ovalaire, օվալէ-, ած. ձուաձեւ. էռ-մռ-բիռ պէնէ-փինօֆ:

Ovale, օվալ, ած. ձուակերպ. էռ-մռ-բիռ պէնէմֆ. պէյալ:

Ovation, օվ-էօն, իֆ. հեռուոյ ձաղումն կամ հանդէս յաղթութեան (առ Հռոմայեցիս). 2. պատիւ. դրուատիք. կայֆիէն. փէ-ըէ-փ չաֆէր ըէնըէյէ. 3. փէ-փ ըօֆ էպղերի:

Ove, օվ, ոչ. ձուարդ. զարդ շինուածոց. պէր նէվ պինա պէ-ըէնէ:

Ovipare, օվիֆ-ա-, ած. ձուածին. էռ-մռ-բիլայոթաֆ էռվռ-լայան. էայէկա-ր:

Ovoïde, օվօիտ, ած. ձուակերպ. ձուարդ. էռ-մռ-բիռ պէ-էիֆնոֆ:

Oxycrat, օֆ-էիֆ-ա-, ոչ. քացախաջուր. ոէրֆէրէ ա-ա-:

Outrance, ...ոփ-ռանս, էֆ. À —, ած. կարի. յանչապես. էֆբոլ. էկ+ ըօֆ:

Outre, ...ոփ-ը, էֆ. ուիկ. ֆռա-լատ:

Outre, ...ոփ-ը, նէ. ած. յայնկոյս. 2. անդրադոյն. անգր քան. առաւել քան. լաց ի. ֆօրէ, ֆուրլը ֆռուֆ-փա. 2. փահա էկէրէ. ալէ-ոփէ. ֆռաֆա:

En —, դարձեալ. միանգամայն. հանդերձ այնու. յայնր վէրայ. էկզալէէ. պռանփան ֆօրէ նռալը:

— mesure, ած. սրատոքոյ քան զչափն. առանց չափոյ. հափրկէ ֆռալըա:

D'— en —, միշտ. ի վեռա կողմն, ֆէռափ (անցանել). պէր ֆռուֆփան օպէր ֆռուֆա:

— que, հանդերձ այնու զի. ալ միայն. (պէնէլէ օլրռուֆ-փան) ֆռաֆա:

Outré, ée, ...ռու-է, ած. խանգ եւ վատասկ. տաժանելապ. խռեալ. 2. լցեալ (յաւելք). 3. յաւուցեալ. զայրացեալ. 4. չափազանց. անգր քան զչափ. հէլոէ օլռա-լ. ֆօրզան. 2. (ապրէյլ) փօլռալ. 3. խըրլանռըլ. 4. օ-բանըլ. հափրկէ ֆռալըա:

Outrecuidance, ...ռու-ըփէ-փանէ,լէ.ժպրհաւմ-իւն. ձեռնէրէցաւմ-իւն. էէ-ոֆռէլըէ. ապրըա:

Outrecuidant, ante, ...ռու-ըփէփան, անգ, ած. ձեռնէրէ. յանդուգն. էէ-ոֆռէ:

Outrément, ...ռու-էման, հ. անչափ. կարի. հափրկէ ֆռալըա. էֆբոլ:

Outremer, ...ռու-ըմէռ, ած. կապուտակ լազուարթ. ծովվարդն կապոյտ. լաճվէրտ պօյա. գինէ ֆռվէռ:

Outre-passe, ...ռու-ը-ֆաս, ած. անցումն ըստ սահմանն կ հատանելն գիտայու. օրման էկա-ռէ տէնդէ անէօրռանս ֆէրլէ:

Outre-passer, ...ռու-ը-ֆա-ռէ, ն. անդր անցանել. անցանել ըստ սահմանն. ֆօրէֆյէ ֆէրլէէ. հափրկէ ֆէրլէէ. ֆէ-ճաս-ը ֆրմէէ:

Outrer, ...ռու-է, ն. կարի աչխատեցուցանել. վատաս-կարկ առնել. 2. յոյժ պատ-հառուցանել զանք. զայրացու-ցանել. 3. անցուցանել ըստ չափ. ձկտել անդր քան պատհմանն. ըօֆ ըռլըէլըռռուֆ. հէլոէ, ռէհման ֆրմէէ. 2. ալ-ըռլէռռուֆ ճառնըռը ըօֆ ռըֆ-ֆուֆ. էէ+ ըօֆ ֆռնէլրմէէ. 3. հափրկէն պէլռրը ըռէռռմուֆ. էէրլէֆյէ ալըռմուֆ:

Ouvert, erte, ...վէռ, ռթ. բաց. պարզեալ. ընդարձակ. 2. յայտնի. 3. անկեղծ. համարձակ. ալըֆ. ֆնէլ. 2. ալէէռռ. 3. ...ֆէ-փէռռան. ուէրդէռլ:

A force ouverte, գէն ի ձեռին. յայտնի առնուեմբռ. ալըհմ ֆէռնէ. ֆյէռնէ:

A bras ouverts, գրկատա-րած ձեռօք (ընդունել). ֆռա-ճաֆըլռյռուֆ (ֆռպռ-ը ֆրմէէ):

Onvertement, ...վէռ-ը-ման, հ. յայտնապէս. համարձակ. անկեղծութեամբ. ալէէռռէն. ուէրդէռլանէ. ֆէ-բէ-ռնէ:

Ouverture, ...վէռ-ը, էֆ. պատառուած. ճեղքուած. ֆիռանկուածք. խրամատ. ծակ. 2. բանալի. բացուածք. 3. ակիզբն. սկսուած. 4. առա-ջին երգ նուագուար համատր. 5. մուտք. քերան. անցք. 6. պարապ. պատհ ժամ. 7. յայտնութիւն գազանեաց. հանելն ի վեր. 8. յառակա-ծութիւն. անկեղծութիւն. 9. մուտվարժութիւն. կարո-վութիւն մտաց. խորհրդ. ա-ըռէ. փէլէէ. 2. ալմ. 3. պռլռանըռ. 4. օֆէրտռն էլէ նաղֆէռէ. 5. էօլ. ալըռ. ռէ-լէռ. 6. ֆռ-բռաֆ. փէ-լէ-լ.

Ouïcon, ՝ուիքօն, ած. օդի ինչ վայրերի Ամերիկացոց պիր ներ բոթը:

Ouï-dire, ՝ուի-փիր, ած. (յոգ. Des —,) լուր. զրպյց լուեալն ի համբաւոյ. պերբերէն էլ-էրիւմէլ խոպիր:

Ouïe, ՝ուի, էի. լսելիք. ականջ. ականջի ասիճ:

Ouïes, էի. յոգ. ականջք ձրկանց. 2. ծակք ի վերին երեսս քնարի. պսլըքի ճուլթերը. 3. ճանապարհ ի ներքին մասին ականջի:

Ouïr, ՝ուիր, ն. լսել. 2. իմանալ. 3. ունկնդիր լինել. էլլիսիէ. 2. անլսոյ. 3. ականջ ասիճ:

Ouïstiti, ՝ուիսթիթի, ած. մշկակապիկ. պիր նէվ մայմուն:

Ouragan, ՝ուրագան, ած. հողմապտղք. փոթորիկ. քամպօր:

Ourdir, ՝ուրտիր, ն. անկանել. հիւսել. 2. մանրել. նպատ խառնել. նիւթել. փուճառել. խօրժէ. 2. փոլոտ ճառուածք:

Ourdissage, ՝ուրտիսաժ, ած. հիւսք. անկուած. խօրժ. փոճառուած:

Ourdisseur, euse, ՝ուրտիսէօր, խօզ, ած. եւ էի. ասպայնանկ. 2. նիւթօղ. փոճաչի. 2. փոլոտ խոսող. ֆէճուա էլէնչէն:

Ourdissoir, ՝ուրտիսուար, ած. գործի ասպայնանկայ. լուծ նիւլիճիի:

Ourler, ՝ուրլէ, ն. ամիսուել կամ գործուածքաւ կամրել զգեստս կատուց. *լուծել. ինարբը ճըլըբմէ:

Ourlet, ՝ուրլէ, ած. գործք եզերաց կատուց. վերջք ճըլըբմա. ճըլըբըլըլ ինար:

Ours, ՝ուրս, ած. արջ. այբ:

Ourse, ՝ուրս, էի. մատակ արջ. 2. հիւսիս. պիւյ այբ. 2. լիճակ:

Grande —, էի. մայր աստղաստուն. մեծ արջ. պիւյ-ալ ճիվէր:

Petite —, էի. փոքր արջ աստղաստուն. պիւ-պալ աստըր:

Oursin, ՝ուրսէն, ած. ոզնի ծովու. փշաւոր փոքրիկ խեցեմորթ ինչ ծովու. ինինդ ինինանէն:

Ourson, ՝ուրսօն, ած. թմժիւն արջոյ. այբ ճավրըճը:

Ourvari, ի. Hourvari.

Outarde, ՝ուդարտ, էի. արօս. թռչուն ինչ. ճոյ ճուլա:

Outardeau, ՝ուդարտօ, ած. ձագ արօսի. ճոյ ճավրըճը:

Outil, ՝ուդիլ, ած. գործի. անօճի. կազմած. ալէթ. ալաթանըքը:

Outille, ée, ՝ուդիյէ, էյ. գործիասար. ոյր գործիք իցեն. 2. պատրաստակ. պինդասկամ. պաշարապինդ. ալէթլէ. ալաթանըէթէը. 3. ինդաժէլէ:

Outiller, ՝ուդիյէ, ն. հայթայթել ուժկո գործիս. վառել. ալաթանըէի վէրժէ. պոռնմաճ:

Outrage, ՝ուդրաժ, ած. թշնամանք. 2. զրկանք. վնաս. վճար. պէնճ. 3. ղալը ճէ:

Outrageant, ante, ՝ուդրաժան, անթ, ած. թշնամանկի. նախատանաց. պէնճաօճա. պէնճաճիչ:

Outrager, ՝ուդրաժէ, ն. նախատել. թշնամանել. լուսալ. 2. վնասել. զրպտել. ընդդէմ բանել. պօղպէ. պէնճ վէրժէ. ճապըճաճ. 3. ճէ. պէր ինինէրճէ. ինճինճէ:

Outrageusement, ՝ուդրաժէօզման, ած. թշնամանօք. զրկանօք. 3. անլսոյ. խօզլայրաբար. 2. խիրճի. օրանըզ:

Outrageux, euse, ՝ուդրաժէօ, խօզ, ած. թշնամանալից. թշնամանկի. նախատաւոր. պէնճաճիչ. ինճինճէճի:

խնդիրների վերին. տասնամեայ տարապրանքի պրիմով ըստ վճիռն ի վերոյ խնդիրաց. պիծակ փապազան ի-պիրինք նա-զըլըզ հիւանդ օրոնան ոն ա-նկլէ ախորիւն:

Ostracite, ոսթրասիթ, էֆ. խնդիքար. նոյ տեսիլին ը-նէրփա ձեալէ պիծակէլեր փապազա:

Ostrogot, ոսթրոգո, ած. արեւելեան գոթացի. տմարդի. խուժադուժ. փապա. նոզեթոպ. էրէխանըզ:

Otage, ոթաժ, ած. պատանդ. բիհն:

Otalgie, ոթալժի, էֆ. ունկնացաւ. ցաւ ականջաց. փա-լըի ազըզը:

Ôter, ոթէ, ն. քաշանալ. հանել. կորզել. 2. յապաւել. հատտանել. 3. վերատանել (ցցաւն). քաշկռել. պերծուցանել. փալըզըմոի. ալմոի. ըզէտըմոի. փոփմոի. 2. փըզթմոի. տեսիլ. 3. պիծ կլինել. պէր իւլխնոփքն փապըլնոզմոի:

Othonne, օնոն, էֆ. պատանդատպմուկ. ան. հիւրպէմնոպէ. ոսփը ին-պէնէլ:

Ottomane, ոթոման, էֆ. քաղմոց առանց ճիւկանց. պէր նիվ ոչխոզը փառոփ:

Où, ու, ած. ուր. յորում վայրի. 2. ո՞ւր. յո՞. նէրէյէ տէ. նէրէտի տէ. 3. նո՞ր էյէ. նո՞ր էտի:

D' —, Par —, ուսաի. բնդ այր կողս. նո՛ր էտին. հաղիը ըն-քաֆտան:

Ou, ու, չէ. կամ. եւ կամ. կամ ճէ. էտ. էտէոպ:

Ouaiche, ուաշ, ած. հետք նաւու. ին տէչ:

Ouaille, ուայլ, էֆ. ոչխար (հոգեւոր հովուի). էօյուն:

Ouais, ուէ, ած. քաւէ. ահ. վը՛յ. ա՛ՀՀ:

Ouate, ուատ, էֆ. ապնիւ եւ փափուկ քաամբակ. ինձէ վը էտուղոփ փառոփ:

Ouater, ուատէ, ն. ընու, հանգերձել քաամբակու. փառոպ ալմոփ. փառոպոփ էըլըզըլը փօլփուրմոփ:

Oubli, ուպլի, ած. մոռացում. մոռացօնք. ուռնուհմոի:

Oubliance, ուպլիանս, էֆ. մոռացումն. մոռացկատուհիւն. առնուպուղ. առնուղանըլըփ:

Oublie, ուպլի, էֆ. ապրիկնդակի. ոչէր ին-էը էտուհաղ էլի:

Oublier, ուպլիէ, ն. մոռանալ. մոռացօնս առնել. գանց առնել. առնուհմոփ. իհմալ կլինփ:

S' —, ի. անփոյթ առնել գանձնէ. մոռանալ գանձն իւր. 2. չընու գպատրաս իւր կամ գչափ անձին. անփութանալ. 3. մոռացկոտ լինել, փէնափ ի-պիրինք հաճկլնի օլմատոփ. փէնափոյն առնուհմոփ. փէնափ ըզէտըզնու պոփմոմոփ. 2. փէնափոյն վճռիլ օլոնը ընդուն կլինփ. ֆօպուլըսոփ կլինփ. 3. առնուպուհմոփ:

Oubliettes, ուպլիէթ, էֆ. յփ. վիրապ. անյուշ բանտ. փառլըֆուհյու-կոպէփ ըզնափ:

Oublieur, ուպլիէօ, ած. ծաղրարար. 2. մոռնուկ ծաղրարարի. պէօրէտճի. 2. պէօրէտճի չօճուփ:

Oublieux, euse, ուպլիէօ, էօզ, ած. մոռացկոտ. առնուղանըլըփ:

Ouest, ուէսթ, ած. արեւմուտք. արեւմտակողմն. 2. հողմ արեւմտեան. իւն պուլըը. զարպ. 3. պոյը բէուզ իւրը:

Ouf, ուֆ, ած. վայ. այ. վո՛յ. ո՛ֆ:

Oui, ուի, ած. այո. ևվէէ:

Dire le grand'—, ամուսնանալ. ևվէլէնոփ:

— dà, ած. այո մոռափբ. էէփ էյէ. իսկէլէյնէ. հայ հա՛յ:

Oscillatoire, օսիլլատուար, ած. ճօճական. տատանող. սալընաձև. կիսկիս կիլիձև։

Osciller, օսիլլէ, ը. տատանիլ. ճօճիլ. սալընմոտ. կիսկիս կիլլէ։

Osé, ée, օզէ, ած. յանդգնակալ. ժպիրհ. փոխրիկ։

Oseille, օզէյ, էփ. ֆըրֆինջուկ. բայա ինչ. փուղուղը։

Oser, օզէ, ը. հատարձակիլ. յանդգնիլ. ժպրհիլ. ճգտուիլ կրնալ։ — , ը. գիմապրաւիլ. ձեռն արկանիլ. ի վտանգ արկանիլ. կիրկինջէ. եւ սաբմոտ. փնաթէյէ ընհղիւէյէ ոչուփմոտ։

Oseraie, օզը, էփ. ուռիք. գրատխտ ուռենոց. ակօյէ։

Osier, օզիէ, ար. ուռի. 2. ատտ կամ ոզտրք ուռենոց. ակօյէ ոզնը. 3. ակօյէ փուլտրը, ղըպուիլտրը։

Osmazôme, օսմազօմ, էփ. հատնեղուար տարր մսոյ եզանց. որոյ էրինին բուխհէլի մասամբ։

Osmonde, օզմօնտ, էփ. ոզկուզաւար ձարխատ. սալիըմ ընկէուէ եյրէնէրի օղուս։

Osselet, օսլէ, ար. փոքրիկ ոսկր. 2. լիցք. *վէգ. 3. պտուկն ինչ ոսից երիւարց. 4. յօգասիմաի, տանջանարան մատանց. սֆոֆ ընդ. 2. սլըէ. 3. սիլարըն պաղընփոպոխէ նէվ ընդէնէ ընէ փհրէ. 4. պէէ ընէուլէ էոփնճէ սլէրի։

Ossements, օսըմ, ար. յոթ. ոսկրատի. կմախք. ընդէրէր։

Osseux, euse, օսէօ, էօզ, ած. ոսկրակերձ. ընդփոկն։

Ossification, օսիֆիքասիօն, էփ. փոխոխատւմն, ւշրկուիլ յոսկր. ընդիք օզմա. ընդիլիք պէճնէ։

Ossifier, օսիֆիէ, ը. յոսկր շրկիլ. ընդէ էրինէ. ընդիլիք պէճնփըմէ։

S'—, յ. դատնալ եւ լմնիլ ասկր. ընդէ օզմէ։

Ossifrague, օսիֆրագ, ար. ոսկրկուլ. լըրի փօսլօ։

Ossu, ue, օսը, ած. ատկրատա. յաղթամանդամ. ընդէլի. իրի խօրը։

Ossuaire, օսը-էր, ար. ոսկրատեղի յիշատատկարան. եաւրի խօլէֆլէր իւնի ընդէ պէն խօփմա խօպէօր։

Ostensible, օսթանսիպլը, ած. ցուցանելի. զոր մարթի է ցուցանել կամ առաջի ընծայել. ընդօրինէրէր. ընդօրինէրէնէ։

Ostensiblement, օսթանսիպլըմէ, մ. այնպէս զի մարթի ինչ այլոց ցուցանել. ընդօրինէրէնէպէ ինօրդ ըլ։

Ostensoir, } օսթանսուար,
Ostensoire, } ար. ճամանդ Սրբասիրատան. պէրլանիչ։

Ostentation, օսթանթասիօն, էփ. ցպղպք. շռշոկանք. ինօլմա. ընդօրինէրիչ։

Ostéocolle, օսթէօֆօլ, էփ. սոսինձ ոսկրաց. քարացեալ արմատ կղկիչ ոսկրաց. ընդէ էրինէրէրը պանն օլանան ինոչ փէօրնիչ ազմ փէօփը։

Ostéocope, օսթէօֆօփ, ար. կսկիծ ոսկրաց. ընդիլ ըղըը։

Ostéographie, օսթէոկրաֆի, էփ. ոսկրագրութիւն. նկարագիր ոսկրաց. վ՛ֆի էղմ։

Ostéolithe, օսթէոլիթ, ար. ոսկրաքար. ոսկր քարացեալ. ինոչ փէօրնիչ ընդիլ։

Ostéologie, օսթէոլօժի, էփ. ոսկրախօսութիւն. ազ՛ հոգ էղմ։

Ostéotomie, օսթէոթօմի, էփ. ոսկրահատութիւն. հերձումն ոսկրաց. ինչ էր՛հի էղմ։

Ostracé, ée, օսթրասէ, ած. խեցեմորթ, պատենաւար (ասնասուն ծովու). փոտօֆլօ (պէնիչ պէօճէյէ)։

Ostracisme, օսթրասիզմ, ար.

Orthodoxe, օ–ղ֊ի֊օփ֊օ֊ս, ած. *արմատապաշտ. ուղղահաւատ. ուղղադաւան. փոչ բա֊ ի֊նչ ի֊ վերջէ. առհէհ է֊լ է՞ն. ի֊է֊հն։*

Orthodoxie, օ–ղ֊ի֊օփ֊օ֊ի֊է, է֊է. *ուղղափառութիւն. ուղղահաւատութիւն փոչ բա֊ ի֊նչ. առհէհ է՞ն։*

Orthodromie, օ–ղ֊ի֊օփ֊օ֊ի֊, է֊է. *ուղղընթացութիւն նաւու ի մի ի չարից կողմանցն աչխատիլ. ի֊ի֊նէն փոչ բա֊ ղի֊ի֊ի֊։*

Orthogonal, ale, օ–ղ֊ի֊օի֊օ֊նալ, ած. *ուղղանկիւնաձև. ուղղանկիւնի. ի֊օի֊ափ֊ած ա֊ չափ փօ֊ փոչ բա֊. ա՞ա֊փի։*

Orthographe, օ–ղ֊ի֊օի֊֊ֆ, է֊է. *ուղղագրութիւն. է՞չ֊։*

Faire une faute d'—, *վրիպիլ ի գիտացս. ալէր է֊ան֊չ֊ել հա֊չի֊է֊ի֊ է֊ի֊։*

Orthographie, օ–ղ֊ի֊օի֊֊ֆի, է֊է. *ուղղագիր կամ ծրագիր քառձրութիւն (չինուածոց). (ալէր ալինածը) է֊է֊ի֊է֊չ֊էյ֊ի֊ի֊ չ֊ի֊ի֊։*

Orthographier, օ–ղ֊ի֊օի֊֊ֆի֊է, ն. *ուղղագրել. գրել. է՞չ֊ ֆանա֊ի֊է֊ի֊ է֊ չ֊է֊ է֊ի֊ չ֊ի֊ի֊ հա֊ի֊ է֊ի֊։*

Orthographique, օ–ղ֊ի֊օի֊֊ֆի֊է, ած. *ուղղագրական. 2. ուղղագրի կամ ծրագրութիւն (չինուածոց). է՞չ֊յ֊ ղ֊ի֊ի֊ի֊է֊ի֊ է֊ 2. (ալինածը) է֊է֊ի֊է֊չ֊էյ֊ի֊ի֊ փ֊յ֊ի֊ (չ֊ի֊ի֊)։*

Orthographiste, օ–ղ֊ի֊օի֊֊ֆի֊֊ի֊, ած. *մատենագիր կամ ուսուցիչ ուղղագրութեան. է՞չ֊ ղ֊ի֊ է֊չ֊է֊ի֊ է֊ի֊ի֊ փ֊ի֊ ա֊֊ի֊ի֊ա֊չ֊։*

Orthologie, օ–ղ֊ի֊օլօ֊է, է֊է. *ուղղախօսութիւն. չ֊է՞ի֊ա֊չ֊ ի֊է֊չ֊ի֊չ֊ է֊ղ֊ի֊։*

Orthopédie, օ–ղ֊ի֊օփ֊է֊դ֊է, է֊է. *ուղղամարմնութիւն. հրահանգք ուղղելոյ կամ ուղղօրէն կրթելոյ զմարմինս ա֊չ֊ղ֊ա֊յ֊ց. ֆ֊ի֊չ֊է֊փ֊ չ֊ղ֊ի֊ա֊֊ի֊չ֊ի֊ի֊ ի֊ի֊է֊ի֊ի֊ ա֊է֊ի֊ի֊ ա֊ի֊ի֊ի֊ի֊։*

Orthopédique, օ–ղ֊ի֊օփ֊է֊դ֊է, ած. *ուղղամարմնական (դ֊ա֊ր֊ա֊, ա֊ի֊ի֊ա֊յ). ղ֊ի֊ի֊ ա֊է֊չ֊ի֊ի֊ի֊է֊ի֊ ի֊ի֊ի֊ի֊ի֊ի֊ ի֊ի֊ի֊ի֊։*

Orthopnée, օ–ղ֊ի֊օփ֊ն֊է, է֊է. *ուղղաշնչութիւն. ա֊ղ֊ ի֊ն֊չ շնչ֊ա֊ր֊ի֊չ֊ու֊թ֊ե֊ան. է֊չ֊ի֊ն֊ ի֊ի֊ չ֊ի֊ի֊ փ֊ի֊ի֊ի֊ի֊ ի֊ի֊ի֊ ի֊ի֊ի֊։*

Ortie, օ֊ի֊է, է֊է. *եղինճ. 2. կաչի եղեակ ըստ մէջ մորթ֊ոյ եւ մսոյ երիւարի. ը֊ ա֊ի֊ի֊ օ֊ի֊։ 2. ա֊ի֊ի֊ ի֊ի֊ ի֊ի֊ ի֊ի֊ ի֊ի֊ ի֊ի֊ ի֊ի֊ ի֊ի֊ ի֊ի֊ ի֊ի֊։*

Ortive, օ֊ի֊է֊ի֊, ած. է֊է. *ծագման. ծագական. (ի֊ա֊ն֊է֊ի֊) փ֊ի֊ի֊ի֊ի֊ի֊ի֊ ի֊ի֊ի֊ի֊ի֊ի֊ ի֊ի֊ի֊ի֊ի֊ի֊ ի֊ի֊ի֊ի֊։*

Ortolan, օ֊ի֊օլ֊ան, ա֊է. *դրախտական. փոքրիկ ի֊ն֊չ ի֊ի֊ա֊չ֊ուն. ի֊է֊լ֊ի֊ ի֊ա֊֊չ֊։*

Orvale, օ֊ի֊վ֊լ, է֊է. *պա֊ա֊յ չ֊ա֊ա֊ա֊ի֊պ֊յ֊ն. ա֊է֊ ն֊ի֊ի֊ ի֊ի֊ի֊ի֊ի֊ ի֊ի֊ի֊ի֊ի֊ի֊ ի֊ի֊ի֊ի֊։*

Orviétan, օ֊ի֊վ֊է֊ի֊օ֊ան, ա֊է. *հերքանենան անգլիպ֊ոյ. ա֊է֊ ա֊օյ ի֊է֊է֊ա֊ի֊։*

Marchand d'—, *առա֊ ա֊է֊ժ֊է֊չ֊. խա֊ա֊է֊ա֊ոյ դեղավաճառ. 2. ա֊ճ֊ա֊ա֊ան. ա֊ա֊ի֊ճ֊ա֊ա֊. է֊ա֊ի֊ ի֊ի֊ի֊ի֊ի֊ ի֊ի֊ի֊ի֊ի֊ի֊ ի֊ի֊ի֊ի֊ի֊ի֊ ի֊ի֊ի֊ի֊։*

Oryctographie, օ֊ի֊է֊դ֊օ֊ի֊֊ֆի, է֊է. *բա֊ ծ֊ա֊ի֊օ֊ ա֊ա֊ ի֊ի֊ի֊ի֊ի֊ի֊ ի֊ի֊ի֊ի֊։*

Oryctologie, օ֊ի֊է֊դ֊օ֊լ֊օ֊է, է֊է. *ի֊ի֊ի֊ի֊ի֊ի֊ ի֊ի֊ի֊ի֊։*

Os, օ, ա֊է. *ա֊ա֊կ֊. 2. բ֊ի֊ա֊ եղջերու֊է. ի֊ի֊ի֊ի֊ի֊ի֊ ի֊ի֊ի֊ի֊։*

Oscillation, օ֊ի֊լ֊ա֊ի֊օ֊ի֊, է֊է. *ա֊ա֊ա֊ի֊ա֊ա֊ի֊ի֊. ճ֊օ֊ճ֊ա֊ա֊ի֊ի֊. 2. դ֊ա֊ն֊դ֊ա֊չ֊ա֊ն֊է֊. ծ֊փ֊ա֊ն֊է֊. ա֊ա֊ չ֊ը֊ն֊ի֊ա֊. ա֊ա֊չ֊ը֊ն֊է֊ը. 2. չ֊ա֊է֊ա֊ն֊է֊ը. ա֊է֊ ա֊ի֊ի֊ի֊ի֊ի֊ ի֊ի֊ի֊ի֊։*

Ormaie, օ–մ, ի՛. կնձնիկ. գարա ապրանք օբմանը։
Orme, օ–մ, ար. կնձնի. գարա ապրանք։
Attendez - moi sous l'—, ի գուբ է յոյսդ. պօշ եբէբ սամայըն։
Ormeau, օ–մօ, ար. կնձնի հարսատունկ. 2. կնձնի. փը–ղէ–փ գարա ապրանք. 3. գարա ապրանք։
Ormille, օ–միլ, ի՛. շատ ատիկ կամ մանապատունկ կնձնուդ. գարա ապրանք պատը, ֆիքմանը։
Ormin, օ–մին, ար. ապինի գոպդա շատագոյն. գըմ՛ըղը ապա ըլայը։ [նիկ. գարա ապրանքըն։
Ormoie, օ–մօ–ա, ի՛. կըն–
Orne, օ–ըն, ար. վայրի, պազպենագին հացի. ոփ ապրանք։
Ornemaniste, տ. Ornementiste.
Ornement, օ–ընըմ, ար. զարդ. զարդարանք. պատուհանք. 2. մի ազգին հանդերձ քահանայի եւ հոգարտան տեղանոց. փը–ղէն. պէ–ղէփ. ինքնէյէն. 3. պէր բէն–փէն ևէնա–բը–ա վի փիղոց ևօվապ–ըարը ֆօփըմ։
Ornements, ար. յփ. եկեղեցական գգեստք. էնէրէ բա–պօ–ըարը։
Ornementiste, օ–ընըմի–դը–ր, ար. զարդագործ. փը–ղէնճի։
Orner, օ–նէ, ն. զարդարել. պճնել. պատուճել. պօնաֆմաֆ. փը–ղէփ։
Ornière, օ–նի–ե, ի՛. հետք անուդ. 2. արահետ, շատիղ տավարուվ–եան. ինփէբէփ է–ղէ. 3. ինը–րէ. ոչին։
Ornithogale, օ–նիֆօ–ղ, ար. տատնկ ինչ կաճպիզատար. պէր նէվ էօփ–ա ոզնը ևէնէփ ֆիքմանը։
Ornithologie, օ–նիֆօղօֆի, ի՛. վի–ճնախօտուվ–իւն. ճառք վի–ճնոց. ի՛ըն ահվա՛ևէ ինա–յօա–ր։
Ornithologiste, օ–նիֆօղօֆիսդ, **Ornithologue**, օ–նիֆօղօ՛, } ար. վի–ճնախօտ. վի–ճնաչնա–ր. ի՛ըն. ի՛ըվ ինա–յօա–ր։
Ornithomance, **Ornithomancie**, } ի՛. վի–ճնաչնա–ղմայտա–ր վի–իւն. գա–ղ ֆօ–ըիևըղը։
Orobanche, օ–օպանի, ի՛. տատնկ ինչ պատաղիճ. պէր ճինա ֆիքմանը։
Orobe, օ–օպ, ի՛. քիսատմի. վիկն. բոյտ ինչ. ոփ պա–բըպէփ։
Oronge, օ–օնժ, ի՛. տատնկն ինչ խատիքատուդ. 2. տատնկն կոճղիզատար. պէր նէվ գոն–ղէբըվ ճանիպէբ. 3. փէօփ–ատ–ղանը ճանիպէբ։
Orpailleur, օ–բ–այվ–էօ–, ար. ոսկեհան ի ջուդ. ատա գոա–ճառնատ խայֆայօբոփ ալիատան ևբֆատան։
Orphelin, ine, օ–ֆ՝ելէ–ի, ին, ար. եւ ի՛. որբ. խօփ–ա–ղ։
Orphique, օ–ֆիք, ած. որֆիէատան. Օրֆէա–ա նամ ատիճ պայէբ։
Orphiques, ի՛. յփ. տօնք կամ խանճդբ Որֆիէոսի. Օրֆէա–ա նամ ալիճին ալայը։
Orpiment, օ–բ–իմ–ի, ար. ոսկեգոյն զատիկ. ատբը ևբրնըփ։
Orpin, օ–բ–ին, ի՛. տատնկ ինչ. պէր նէվ ֆիքման. 2. փ. Orpiment.
Orque, օ–բ, ի՛. ապր ինչ դեղձիին ձկան. խօնա–ղը պէնպէբ պէր նէվպէ–յէ–փ պալըփ։
Orseille, օ–ըէյլ, ի՛. մատմուա նէրկատարաց. պէր նէվ մովի պօյալօյան խօտա–ն։
Ort, օ–, ած. (կշռիլ զբնա–ն ինչ) հանդերձ ապատատա–ն. փարատքը ևբֆ–ըմափան. փա–բատըյլա։
Orteil, օ–բէյլ, ար. մատն ատից. 2. բոյտ ատից. ատոփ ֆարմաղը. 3. ատոփ պօշֆարմաղը

զեռներէն). Հաստատուիլ, յատ-
կանալ. կարգել
քան չորից ծագաց աշխար-
հի. ՚ի լուսէ խաւար ընծա-
հի. ՚ի լուսէ խաւար ընծա-
պետութեան պարտականութեան
պետութեան պարտականութեան
պետութեան պարտականութեան

գործարանական. 2. (օրէնք) գործադրական. գործադրաց. -ական. ՆԻՒՏ. ՆԻՒՏԱԿԱՆ ԿԱՆՈՆՔ. ՆԻՒՏԱԿԱՆ ՕՐԷՆՔ (ՀՈԳԻ):

—, ած. գործական երաժշտութիւն. լուսաբանական նուագ:

Organisation, օ-կա-նի-զա-սիօն, ած. կազմած, յօրինուած մարմին. 2. կարգաւորութիւն. գործարանաւորութիւն. վիճակ. ՆԻՒԹԵՐ, ՀԱՒԱՔ. 2. ՆԻՒՄ. ՍԸԳՈՒՄ. ԻՐԵՐԷՆ. 3. ՆԻՒՄ. ՍԸԳՈՒՄ. ԻՐԵՐԷՆ

Oreillard, arde, օ-եյլ-ար, ար-դ, ած. (ձի) երկայն եւ կախեալ ականջօք. ասլան վի ապրէտ ֆօ-լէ-ը (ս-ի):

Oreille, օ-եյ-լ, էթ. ունկն. ականջ-ք. լսելիք. 3. ունկնկունք. անգեղ. բռնատեղ. ֆօ-լէթ. 2. ֆօ-լէթ. խօ-ռ-ճէթ ի-ը:

Se faire tirer l' —, գժուա-բաւ հաւանիլ. ինճ իւի բաւի օլմէթ:

Rompre les oreilles, անհանգիստ առնել ընդ ունկն (բանիւք). պալ ապ-ըբնմէթ. խօ-ճէն ի-մէթ:

Avoir les oreilles battues de qc., ձանձրանալ ի բա-ղումն լսելոյ. պէր չէյէ չօթ ի-էյ-ի-պէյ-ինդէն օ-ա-նմէթ:

Echauffer les oreilles à qn., զայրացուցանել. ֆըղ-ըբ-մէթ:

Faire la sourde —, չլսել-յոյն առնել. ի-պէպ-էյ-ի-ը-րմէթ:

Prêter l' —, առնի դնել. ֆէյ-նէ-մէթ. ֆաւ-լաթ առմէթ:

Jusqu'aux oreilles, յոսկց մինչեւ ի գլուխ. պարանոցամի աղ. պալան այ-ալ-ըրմէթ. պօղաչ-ըմ-ըրմէթ:

Par-dessus les oreilles, անհարիւն. ի վեր քան զկարն. ի-ֆըրն. հապ-ըրնդէն ի-էյ-ըրմէթ:

Secouer les oreilles, ծաղր առնել. յընչաց ձիրել. 3. չհամարել ինչ. չառնել փոյթ. ֆօ-ռ-ա-ը ի-ինէթ. 3. չէյ ի-ի-ըրնէ ֆօմ-ռմէթ. ֆայ ի-ինմէթ:

Donner sur les oreilles, հարկանել. ա-ըրմէթ. պէ-յ-մէթ:

Baisser les oreilles, Avoir l' — basse, գլխարկել. խոնարհել, կորանալ. վան չլայ-ը-դելոյ իրէք. չէր չէյ բա-ֆն ի-ինդ-ինդէն ֆաւ-լաթ-ըրէնը ա-մէթ, ա-ի-ի-ըլ-էն-մէթ:

Vin d'une —, ագնիւ. դինի. ալա չօ-ռ-ա:

Oreille-de-souris, օ-եյլ-ը-ա-ռ-ի, էթ. մկնականջ. սի. պէր-ճան-ի-ը:

Oreille-d'ours, օ-եյ-լ-ը-ա-ռ-ի, էթ. արջականջ. առկինչ. պէր նէվ ֆէ-ան:

Oreiller, օ-եյլ-ե, ա-անաբք. բարձ երեսաց. էխ-ֆ-ախ-ըէ:

Oreillette, օ-եյլ-էթ, էթ օդ գնդի ականջաց. 2. խոշոր կամ ականջք (սրտի). ֆէ-ֆէ հ-ըֆ-ա-ը. 2. (ի-ր-էյ-ին) ֆաւ-լաչ-ը, ֆաւ-լաֆ-վ-ր չա-ֆ-ա-ր էրէր:

Oreillons, պ. Orillons.

Orémus, օ-ե-ֆ-ա, ար. աղօթք. պա-ա:

Orégraphie, օ-ե-կ-ա-ֆէյ, էթ. լեռնագրութիւն. վ-ֆէյ ճիպ-լ:

Orfèvre, օ-ֆէ-վ-ը, ար. ոսկերիչ. ֆա-յա-ա-ճ-ա:

Orfèvrerie, օ-ֆէ-վ-ը-ի, էթ. ոսկերչութիւն. 2. գործ ոսկերչաց. ֆա-յա-ա-ճ-ա-լաֆ. 2. ֆա-յա-ա-ճ-ա իէյ:

Orfévri, ie, օ-ֆէ-վ-ի, ած. գործեալ յոսկերչաց. ֆա-յա-ա-ճ-ա-լաթ-ան իէյ-ի-ան:

Orfraie, օ-ֆ-ռ-ե, էթ. ծաժարծուռ. ոսկրկուլ. ֆ-ա-չ-ան ինչ յափշտակիչ. լօրի ֆա-ա-չա-ռ. ի-ըրէ-ը ֆաւ-լա-ռ:

Orfroi, օ-ֆ-ռ-ա-ա, ար. դիպակ. կերպաս ոսկեթել. 3. ոսկեհուռն պատուճանք եկեղեցական զգեստուց. պ-պա. 3. էլէ-ը-ռ ի-ա-վ-ա-լաթ-ըէնը օբ-ը-ռ-ա-լաթ, ա-լ-ռ-ան ի-ինչ-ի-է-ռ-ը:

Organdi, օ-ռ-ա-ն-դ, ար. ազգ ինչ շղարշի. պէր նէվ ա-ի-ի-է պ-ա-լէ-ռ:

Organe, օ-ռ-ա-ն, ար. գործարան. գործի (մարմնոյ). 2. միջոց. գործի. 3. ձայն. ի-ի-ը ա-լէ-ի. 2. ի-ի-ան-ը. վ-ռ-ա. 3. ա-ռ:

Organeau, օ-ռ-ա-ն-ո, ար. երկաթի օղ պարանոց. հա-լ-ի-ը պ-ի-ը հ-ա-լ-ե-ա-ը:

Organique, օ-ռ-ա-ն-ի-ք, ած. գործական. գործ-ա-ա-ր.

ձեռնադրութիւն-փափաղ եմ-ի· Իւ ի֊օմ· ի֊ա֊ հ եմ-ի ։

Ordo, օ֊ռ֊ս, ար· ուն֊նա֊դ֊ոյց ժամակարգութիւն· ի֊ա֊բ֊ի֊ա֊ ։

Ordonnance, օ֊ռ֊ծ֊ն֊ա֊ն֊ս, է֊ի· յօրինուած· կարգ· յա֊ռ֊ա֊ջա֊ւ֊մունք· ճաշատ· 2· կար֊գադրութիւն· հրաման, հրա֊վարտակ· օրէնք· 3· հրա֊ման, կանոն բժշկի· 4· հրա֊մանագիր· 5· բանքեր, հրա֊մանագիր պաշտօնակալ· Ան֊պատ· ա֊ր֊ա֊ բ֊ն֊ր֊ի֊ւ֊ 2· Ան֊պատ· ի֊ր֊ի֊ւ֊ ֆ֊ե֊ր֊ման· պատ֊յա֊ռ֊նա֊ 3· ի֊ր֊ Ա֊ր֊ն֊ հ֊ե֊տ֊ի֊ն֊ ի֊ր֊ բ֊ն֊ի֊ւ֊ 4· ա֊ե֊լ֊ն֊ ի֊ր֊ բ֊ն֊ ա֊ռ֊ր֊ա֊ք֊ա֊ Ի֊ե֊օ֊ն֊ի֊ր֊ի֊ւ֊ն֊ Ի֊ն֊ի֊ւ֊ ի֊ր֊ի֊ւ֊ 5· խ֊ա֊ղ֊ի֊ր֊ի֊ւ֊, Ի֊ր֊ Ի֊ե֊ ի֊ր֊ի֊ւ֊ն֊ի֊ւ֊ օ֊ք֊ի֊ա֊ ։

Habit d' —, նշանագգեստ գ֊ո֊ր֊ա֊գ· ա֊տ֊ի֊ր֊ Բ֊Ե֊Լ֊Ե֊Ա֊Ը· ա֊տ֊ի֊ր֊ Բ֊Ը֊ա֊֊Ֆ֊Ի֊Ի֊ ։

Ordonnancer, օ֊ռ֊ծ֊ն֊ա֊ն֊ս֊, ն· տալ հրամանագիր հա֊ռ֊ա֊ջ֊ա֊ն֊ ի֊ե֊տ֊ օ֊յ֊ա֊ն֊մ֊ա֊ն֊ա֊ Ի֊ն֊ա֊ Ի֊օ֊մ֊ի֊ Ա֊ֆ֊Ի֊ Վ֊ե֊ր֊Ի֊ի֊ Ի֊ր֊ Ի֊ն֊Ի֊ա֊ ։

Ordonnateur, trice, օ֊ռ֊ծ֊ն֊ա֊ք֊ե֊օ֊ր֊, ֆ֊ր֊ե֊ս֊, ար· եւ Է֊Ի· յօրինիչ· կարգիչ· 3· հրա֊մանատու հաստ֊ա֊ռ֊ա֊ն֊ա֊ն֊ա֊ Ա֊ն֊ա֊ Ի֊օ֊մ֊ի֊ Ա֊ֆ֊Ի֊ Վ֊ե֊ր֊Ի֊ի֊ Ի֊ր֊ Ի֊ն֊Ի֊ա֊ ։

Ordonnée, օ֊ռ֊ծ֊ն֊ե֊, է֊Ի· ուղղորդ գիծ ձգեալ ի բա֊ղ֊ա֊ր֊ա֊կ ի վերայ երկակարդ· գ֊ո֊ր֊ծ֊ե֊ր֊ո֊ի֊ն֊ Ի֊ն֊ե֊ր֊ Ի֊ն֊ա֊ր֊ի֊ն֊ Ի֊ե֊ր֊ի֊ն֊ Ի֊ե֊ Ի֊ե֊ր֊ի֊ն֊ Ի֊ն֊ի֊ն֊ Ա֊ն֊ա֊ր֊ ։

Ordonner, օ֊ռ֊ծ֊ն֊, ն· կարգել· յարդարել· 2· պա֊տ֊ա֊ի֊ր֊ի֊ր֊ Ի֊· յանձն առնել· 3· ձեռնադրել· ա֊ր֊ա֊յ֊ա֊ Ի֊օ֊մ֊ի֊ գ֊ո֊ր֊ծ֊ե֊ր֊ Ի֊· Ան֊պատ· Ի֊ր֊ Ի֊ր֊ Ի֊ր֊

ֆիեռամբ. Ի՛հկէ փելամ է–պէրք. խոխիպանք։

Oratorien, օ–ռ–թօ–իէի, ար. կրօնաւոր աղօթաւանէից. թռ–ոխ–հլը բահիկ։

Oratorio, օ–ռ–թօ–իօ, ար. նուագաւոր բանագործու–ֆիեն կամ ֆիառր հոգեւոր. բռ–հանի օփերա։

Orbe, օ–պ, ած. Coup —, հարուած ճմլիչ. 2. Mur —, որմի առանց դրանց եւ առանց պատուհանաց. Խղճի օբտաւ. 3. ֆոֆռ–ռռ–պ վր փեռնիբէբ–ոիպ պիվար։ —, ար. բոլորակ ուղի գնայուն աստղաց. 2. գունդ. երկնաւոր մարմին. ակայարք է–պ, փիվէրի. 3. փէ–րբք։

Orbiculaire, օ–պիֆի–լէ–, ած. բոլորչի. բոլորաձեւ. Խ–վօրլոֆ։

Orbiculairement, օ–պիֆի–լէ–ը֊մի, մ. բոլորաձեւ շրջանօք. ընէ ընէրք. Խ–վօրլոֆ (փէօռֆէ)։

Orbitaire, օ–պիթէ–, ած. (երակ) ակնակապճի. Ֆօզ ֆօվ–ռռ–ռռ պոյէր։

Orbite, օ–պիթ, էֆ. շրջանք, շուրիկ գնայուն աստղաց. 2. ակնակապիճ. ակայարքնին պէօռֆէ–յէ– պոյէրք, մէպար. 3. ֆօզ ֆօվ–պռ–, խանէռ։

Orcanète, օ–ֆռանէթ, էֆ. կարմիր ներկ. տունկ ինչ. ֆըրմըպը լէռ՛նի ակէր։

Orchestique, օ–ֆէռթիֆ, ած. կաքաւական (հրապոյրք). բռֆէռ. Խօբռ (մէլէի)։

Orchestre, օ–ֆէռթռ–ը, ար. կաքաւարան. կայանք կաքաւաց ի ֆիառէրս ճաշից. 2. կայանք ֆիառրաստաց կամ ձերակուտի Հռոմայեցւոց ի ֆիառէրս. 3. կայանք երաժշտաց ի ֆիառէրս. 4. երաժիշտք. Խօբռ Խէրի. 2. ինքնալռռ ակէրճիլէբ Խէրի. 3. մռ–ֆիլէբ. ռռպէրֆէբ։

Orchis, օ–ֆէռ, ար. խռլորձ. որձաբմաս. տունկ ինչ. Խռ–ֆէյ ինի ռռլէռ։

Ord, orde, օռ, օռռ, ած. պիղծ. աղտոտի. ֆէ–րթռ. փէրլի։

Ordalie, օռ–փռլի, էֆ. փորձ անմեղութեան (ի միջին դարս). ռռ–լռռ–լռ–ֆ ինքնրի–պէռ։

Ordinaire, օռ–փինէռ, ած. սովորական. ըռռ կարգի. հաստատակաց. կարգաւոր. 2. դձուձ. գռւգնաքէռայ. ասակ. լոկ. ռռֆիռ օլռն. օլ ֆէլէն. ֆէ–ռիռթ. 2. ալռղը ինռֆըմ. պռյռղը։

Ordinairement, օռ–փինէռ–ը֊մի, մ. ասէպ. բաղուա՛մ անգամ. առ հաստատակ. Ֆէռֆէրէյէ։ —, ար. օրըռաօրէ, հանապազօրեայ կերակուր. 2. բաժին կերակրոյ կամ ըմպելեաց. 3. սովորական կարգ. սովորութիւն. 4. սուրհանդակ սովորական. 5. եպիսկոպոս վիճակաւոր. 6. հանապազօրեայ, հաստատուն աղօթք պատարագի. Հէր ֆէ–նէլէ–թ նռֆռթռ. 2. ինռմ խռթռթ էլէի թռյը. 3. ռթիռ. 4. ինռնէր. 5. նռհէյէլէ էֆռթռռպ. 6. պէյէլէլէպ, պռյէ՛ ռէռյլէ–նէլէն լէֆռ–րէռ պռռռը։

A l' —, բռռ կարգի սովորութիւն. ռթիռ ֆ–պէրք։

D' —, **Pour l'** —, մ. բաղուա՛մ անգամ. առ հաստատակ. բռռ սովորութիւն. լըֆ պէֆռ. Ֆէռֆէրէյէ. ռթիռ։

Ordinaires, յտ. գաշտան. հոյզ։

Ordinal, ale, օռ–փինալ, ած. գաւառկան, կարգաց ցոյց (ժխ.). ֆռ–րռֆինէպ (ռթռթ)։

Ordinand, օռ–փինռֆ, ար. նուիրեալ. ձեռնադրեալ. ֆռռհ ռլռ–ռռֆռթռ։

Ordinant, օռ–փինռֆ, ար. ձեռնադրիչ. ֆռռհ ֆռ–փէռ։

Ordination, օռ–փինռռէռֆ, էֆ.

աղէ. ի՛մի. ւէ՛ն ե՛ք. պա՛ պա՛պ. 3. հա՛յեր. ով՛ ի՛մի.

Or, օր. ար. ասկի. 3. ոսկի գահեկան. 3. ընչաւէրութիւն. մեծութիւն. ոչ նաւ. 2. ալեաւոր ափէ. 3. ալեկիւխ.

Il parle d'—, համոյագոյնս բարբառի. պատշաճագոյնս խօսի. էի՛ խօլ, էի՛ փնաւէ՛ւ ւէ՛ւլէր.

Oracle, օրակլը, ար. պատգամ դից. հրամանն պատասխանւոյ. 2. դիք. 3. պատգամը եկեղեցւոյ, Գրոց սրբոց. 4. վճիռ. 5. պատգամաւորու. ճեմ՛ոյ իլահի. 2. իլահ. 3. հոգ՛ոյ ներքի. 4. ֆիրվա. հի՛ւմ՛. իավիլ. 5. ֆիրվաձը.

Orage, օրաժ. ար. փոթորիկ. հողմայոյզք. մրրիկ հողմոյ. անգամահարած. թնդանակեցք. կա՛ղուտ. 2. վիշտ. նեղութիւն. 3. յոյզք. ծուփք (կարևաց). աղմուկ (աչխարհի). ֆայ. պօրօ. ասղնաձ. պօլօ. 2. սըքլէրի. իլեմ. 3. հոգեւոյն. իստէրպա վէլէվէ.

Orageux, euse, օրաժէօ, էօզ, ած. մրրկահաւան. մրրկածին. ալեկոծ. 2. խառնայոյզ. աղմկալից. պօրօլը. ֆըրթունալը. 2. փոթորէլը. վէլվէլէվէ.

Oraison, օրէզի, էի. բան խօսք. 2. ճառք. հրապարակախօսութիւն. 3. աղօթք. պօզ. էլեմ. 2. իւխոգէի. 3. պոտա.

Oral, ale, օրալ, ած. բանաւոր, բերանով, անգիր (օրէնք). ասէզդան, խոզըմըշլ (նմոռաս).

Orange, օրանժ, էի. նարինջ. 2. ֆրուբրնջ. էօրնօփալ. 2. իաթրանճ.

Couleur d' —, Orangé, ée, նարընջագոյն. գոյն. իաթրանճի. էօրնօփալ, ած. իրանճի. էօրնօփալէ.

Orangeade, օրանժատ, էի. ուշարակ ի ֆրուբրնջոյ, ի նարընջոյ. նաթրանճ. էօրնօփալ ըէրէնի.

Orangeat, օրանժա, ար. շաքարապատ կեղեւ նարընջոյ. 2. բանդակ ի նարընջոյ. էօրնօփալ (էապօնը) ըէրէր. 2. էօրնօփալ (էապօնը) րէվէլէ.

Oranger, օրանժէ, ար. նարընջենի. 2. ֆրուբրնջենի. էօրնօփալ ալճը. 2. նաթրանճ ալճը.

Oranger, ère, օրանժէ, ը, ար. եւ էի. նարընջավաճառ. էօրնօփալճը.

Orangerie, օրանժըէ, էի. նարընջանոց. գրասեան նարընջոց եւ ֆրուբրնջոց. 2. ծերոց նարընջնենեաց. էօրնօփալըէ. նաթրանճլըէ. 2. էօրնօփալ կեզիլ.

Orang-outang, օրանկ-ութան, ար. այծամարդ. կապիկ նմանագոյն մարդոյ. էապօնօզ պէնէ՛ մայմո՛ն.

Orateur, օրատէօր, ար. ճարտարախօս. հրապարակախօս. 2. գաՀերեց սենեկի պատգամաւորաց յԱնգղիա. ը՛նլէ էլօր. խոՀէդ. 2. ինկլիզերթա ճիմոր մէպուս ըէյնէ՛.

Oratoire, օրատուար, ած. հրապարակախօսական. ճարտարախօսական. ը՛նլէ էլօմ պոյէր. խոՀէդ.

—, ար. աղօթանոց. տաճար. 2. աղօթավանք. միաբանութիւն ինչ վանականաց. 3. եկեղեցի աղօթավանից. էպոթէվիւճ. պոտա օթալը. 2. պատիւհըէ իոպէր օլըան բոհդան իոյնէ՛ի. 3. պատիւհըէ բոհդուր էէլէ՛ւ.

Oratoirement, օրատուար-ըմ՛ոլ, ած. իրրեւ զճարտարախօս. ճարտարախօսա-

պես. : ֆուլը պիտի ֆուլը. 2. ֆուլըբռնիս:

Opposition, օբօզիսիօն, էֆ. հակառակութիւն. դիմադարձութիւն. 2. ընդդիմադրութիւն. ընդդիմադիր կողմն (ի խորհրդարանի). 3. կրճիտ. արգել. 4. հանդիպակութիւն. անկեակետութիւն 180 աստիճանաց ի միջ գնացուն աստղից. գբաւբէ. ֆուլը ֆօմ. 2. (փակելի իրաբինիչ ֆուլը) պուռիզ իսիչ խոչօփ պատրէնէր իսուֆը. 3. կնիկ. 4. ֆուլը պիտի ֆուլըսըսէ. իսֆօպիսիօն:

Oppresser, օբրեսէ, ն. ճնշել. պնդել. հեղձուցանել. 2. նեղել. տառապեցուցանել. չօֆ ածէմոֆ. պօզմոֆ. 2. ածէլէի, ճչֆօ վէրմէֆ:

Oppresseur, օբրեսէօր, ար. հարատահարիչ. նեղիչ. ապիտարար. ճչօպօր. պօւմ կոփճի. ածէլէի վէրճի:

Oppressif, ive, օբրեսիֆ, իվ, ած. ընկճական. հարատահարական. պօւմվէօրի. ճչօպօրի:

Oppression, օբրեսիօն, էֆ. հեղձնուչն. նեղութիւն. անձկութիւն. 2. բռնաւորութիւն. հարատահարութիւն. պրկութիւն. պօղօմ. ածէլէի. 2. պուռ. ինֆօրթիւն. մօպպօսըլսօֆ:

Opprimer, օբրիմէ, ն. ընկճել. հարատահարել. լւկել. պրկել. նկուն, կոխան առնել. պատմոֆ. պուռ կինճօֆ. ճչֆօ վէրմէֆ. այօֆ ալիըռա ալմօֆ:

Opprobre, օբրօպր, ար. ծանականք. նախատինք. ըճպուխի. պէ-լէ:

Optatif, ive, օբթատիֆ, իվ, ած. ըղձական (սպրգամեան բառից). ինֆինիթոյէ. ար պէ-ֆուրի:

Opter, օբթէ, ն. ընտրել. իւյիսիլէնմէֆ. ակընմէֆ:

Opticien, օբթիսիէն, ար. տեսատրան. տեսասրէա. 2. յօրինիչ, վաճառիչ տեսապակեան գործիաց. հեռատեսագործ. աչագործ. ի՛ըի պատրա վառֆօ՞ֆ. 2. փէրսպէնիճի. ինօչլէ՞ֆճի՞:

Optimé, օբթիմէ, ած. կարի քաջ. ապնուապդիա. ֆէֆէյի:

Optimisme, օբթիմիզմ, ար. լաւապաշտութիւն. կարծիք, ուսումն պինոզիկ՝ որ ասէն թէ որ ինչ է յաշխարհի աստիճանաւին ապնուապդիա է եւ չէ մարթի լաւ ինչ քան գնատանլինել. փերինոսը ածն փերճիճ ալա գանն ֆրանսըզին փըյատը:

Optimiste, օբթիմիսթ, ար. լաւապաշտ. փիղիսոփայ որ պհամակերպատ ամենալաւ համարի. փերինոսը ածն փերճիճ ալա փըյատ ֆրանսէ. պէհղիճրին-փերճի՞:

Option, օփսիօն, էֆ. ընտրութիւն. իւյիսիլմէ. ակընմէ. ինղիլտէռ:

Optique, օբթիք, էֆ. տեսատրանութիւն. տեսագիտութիւն. 2. տեսատրան կամ տեսիլ հեռատես իրաց. իմ ի՞ն պատր. 3. նոպտրիճի. ինօրթոդօքս:

— , ած. տեսատրանական. տեսագական. տեսատնկրաց. պատրէ. այնի. ինօպէ պայէր:

Opulemment, օբիւլաման, ած. յղփութեամբ. առատութեամբ. շքեղութեամբ. պէհնիճեմ. պօլը՞փօ:

Opulence, օբիւլանս, էֆ. յղփութիւն. առատութիւն. ընչաւետութիւն. պօլը՞ֆ. պէհնիճլիէֆ. մալ-պրլըէֆ:

Opulent, ente, օբիւլան, անթ, ած. ընչաշատ. մեծատուն. յղփացեալ. մալպրլը. պէհնիճ:

Opuntia, օբօնթիա, էֆ. տատասատակատիճ. հնդիկ ճրզենի. Մըսըր իճճէրէ. պատիըրմա:

Opuscule, օբիւսքիւլ, ար. մատենիկ. մատեանի փոքրիկ. փիճաթըճըէ. ֆրանճըսէ:

Or, օր, շ. արդ. արդեօք. հետեւ. ապա. 2. հաւասա.

Opiacé, ée, օփիապ, ած. ափիոնանման. քնածում. ա֊ֆիօնլա֊. ապտա֊ կնկնելի։

Opiat, opiacé, ապ. } խիւս համբա֊ կան. 2. խիւս մաքրելոյ զատա֊ մունի. ապտա֊ ընտրական ճոմառ. 2. դեղ ինծուկնկնելի֊ ճառ։

Opilatif, ive, օփիլատիֆ, եվ, ած. խցիչ (անցից մաք֊ մունց). (ինչ. եօլոբքը) ընե֊ ցուցիչը։

Opilation, օփիլասիօն, եվ. խցումն (ճակատց, անցից մարմնոց). ընդհանքնելը։

Opiler, օփիլե, ն. խնուլ (զանգա, գճակա մարմնոց). ընդճառ։

Opimes, օփիմ, ած. եվ. Dépouilles —, աւազ կողո֊ պուտ. չքեղ աւար. պէտ ա֊ բաւելիքն պէտքին պերճասէ֊ բիներն ապրիլը նալան. չնե֊ րելի նալան։

Opinant, օփինան, ար. որ ասէ կամ տայ իւր կարծիս. ինչուան գըլայուքը գնչիկի. ա֊ պէն բերէ եղիս։

Opiner, օփինե, ն. ասել, յայտնել զիւր կարծիս. գըլա֊ ուքը գնչիկ, պէյան կնկնե֊ ա֊ըլն բերէ կնկնե֊։ — du bonnet, համեստ հաւա֊ նել. գոսոճ ասլլամաք։

Opiniâtre, օփինիաթր, ած. յամառ. յամառատ. խստա֊ սիրտ. 2. երկարատեւ. ան֊ նուաճելի. ինաղդը. 3. ա֊ պառն. ապի օլմըչ։

Opiniâtrement, օփինիաթրը֊ ման, ած. յամառատեմբ. պնդութեամբ. ինաղ եվ։

Opiniâtrer, օփինիաթր, ն. ի յամառութիւն դրդռել. յամառ գործել. 3. հաստա֊ ռել ինչ յամառութեամբ. ինաղձլնկնե֊։ 2. ինաղ եվ ենթրաբ կնկնե֊։ S' —, ն. յամառել. պնդել. ինաղ կնկնե֊։

Opiniâteté, օփինիաթրըթէ, եվ. յամառութիւն. հետաուս֊ թիւն. պնդութիւն. ինաղ։

Opinion, օփինիօն, եվ. կար֊ ծիք. միտք. ըզյաս. ֆիկր։

Opium, օփիօմ, ար. ափիոն. ֆիյօն։

Opiomachie, օփիոմաքի, եվ. գինամարտութիւն. գինա֊ կռիւ. մրցութիւն. ախլոհ օյուն֊ նաս. ֆաւրնաֆեշըլըք։

Opobalsamum, օփոպալսա֊ մոմ, ար. ապտարդաման֊ գին. հոյզ բաղսամիլէի. պէլէ֊ սանի֊ սաղը։

Opportun, une, օփոռթէօն, ն֊, ած. դիպող. պատեհ. պատշաճ. հանասիպ. ա֊յլլաճան։

Opportunité, օփոռթիւնի֊ թէ, եվ. պարապ. պատեհ ժամ. 2. պատեհութիւն. պատշաճութիւն. ֆանաբասի. ա֊յլլաճան ասալ. 3. գնաբոպէի. ա֊յլլաճանլըք։

Opposant, ante, օփոզան, անթ, ած. հակառակորդ (ի դատաստանի). ասող. ընդ֊ դիմադիր. գոբլը էօյան. խա֊ սիմ. գնաբոկ։

Opposé, ée, օփոզե, ած. հակառակ. ընդդիմակաց. ա֊ սող. 2. հանդիպակաց. գոբ֊ ւը. ղաբտ. խանիմ. 3. գոբլը դի գոբլը։

Opposer, օփոզե, ն. դնել, հանել ընդդէմ. հաստատուել հակառակ. 2. համեմատ դնել. ընդ միմեանս հար֊ կանել. դնել դէմ յանդիման. գոբլը, եօթնանի գօմաճ. գոբլը ղբաբտճաճ. նիւթրալ կնկնե֊։ 2. ինքզինք, բառնկրաս կնկնե֊։ գոբլը դի գոբլը գօմաճ։ S' —, ն. ընդդէմ բանել. հա֊ կառակ ելլամել. գոբլը ղբաբ֊ ճաճ. գոբլը պառճաճ։

Opposite, օփոզիթ, ար. եւ եվ. հակառակն. ընդդէմն. ղբաբը. ափոխի։ A l' —, նա. հանդէպ. դէմ յանդիման. 2. պ. ի հանդի֊

լսողքի խոչմա խափօփ խա-
փըլ՛ըլ լս՛ողքի։

Ontologie, օնդօլօժի, էգ. *էախօսութիւն. պա՛հոք փնա-
ինոն։*

Ontologique, օնդօլօժիք, ած. *էախօսական. էապիսա-
կան. պա՛հոք փնոինոնիք պօյիը։*

Onyx, օնիքս, ար. *եղջե-
դնաքար. ոնըլէյճանի. պեյոզ
ոփիք։*

Onze, օնզ, ած. *միասան.
2. միասաներորդ. ան ոչը.
3. ան ոչըինճի։*

Onzième, օնզիէմ, ած. *մի-
ասաներորդ. ան ոչըինճի։*
—, ար. *միասաներորդ օր.
2. միասաներորդ մասն. ան ոչըինճի կը-ն. 2. ան ոչըին-
ճի հիւոք։*

Onzièmement, օնզիէմմընի, ած. *միասաներորդ. միաս-
ասաներորդ անգամ. ան ոչըինճի։*

Oolithe, օօլիթ, ար. *ձուա-
քար. պօլըի խոմոարլիսօը
ինոլը։*

Opacité, օբասիթէ, էգ. *անթափանցութիւն. նոսր-
մուքիւն. խտութիւն. ըլըի
ինըմիկ. ոըիլըի. պ՛ուիլըի։*

Opale, օբալ, էգ. *արեւա-
կին. ակն ինչ պատուական. ա՛յնի
ընմ. պիր ասյ ճեվհեր։*

Opaque, օբաք, ած. *ան-
թափանցիկ. խիտ. նոսր.
ոըի. պ՛ուիլ. այոըընլըի ինըմիչ։*

Opéra, օբէռա, ար. *գու-
սանութիւն. գուսանական
խաղ. նուագաւար թատր.
օփէրա. ռաուիէլի ինքոնը։*

Opéra-comique, օբէռա-
քօմիք, էգ. *գուսանական կա-
տակերգութիւն. քօմիքոլը
օփէրա։*

Opérateur, trice, օբէռա-
թէռ, թրիս, ար. *եւ էգ.
արուհաս բժիշկ. վիրահատ.
2. առաս բժիշկ. փոքրկական
դեղաց. ճեբրահոլըի էճրա ե-
պէն. 2. խոչմա հեփէմ. էլաճ
ևոբլէոք։*

Opération, օբէռասիօն, էգ. *վիրահատութիւն. արարգո-
ծութիւն. 2. գործ. գործո-
ղութիւն. արարուած. 3.
ապդեցութիւն. թմբլադրու-
թիւն. յաչողութիւն. 4.
հաշիւ. գործողութիւն հա-
մարողական. ճեբրահոլըի էճ-
րաը. 2. էչ. էլլէմ. ոչիճի.
3. ընքոնըր. փոք. էհմ. 4. է՛լի բոթամ հիւոզը։*

Opercule, օբէռքիւլ, ար. *ծածկոյթ. ծածկարան (ա-
կանջացն ձկանց). (պօլըի
գռոլոփլորընը) խօրնիռոխ։*

Operculé, ée, օբէռքիւլէ, ած. *ծածկութաւոր (խոր-
ճեմորթ). խօրնիռոխ օլոն։*

Opérer, օբէռէ, ն. *գոր-
ծել. վճարել. կատարել. 2.
ապդել. գործել ի ներքս.
3. հաշիւ առնել. 4. հատա-
նել (գվէրս...). առնել վիր-
բահատութիւն. 5. առնել
գործողութիւն (բնական ծա-
կան). էչ, էմէռ. ինճա էրնէռ.
2. ընքոնըր էրնէռ. 3. հիւոզ
էրնէռ. 4. փոռէռ. ճեբրահ է-
չի էրնէռ. 5. (փնոռա էչի) էճրա
էրնէռ։*

Opes, օբ, էգ. յ. ծակը
պերանաց յորմա. փիվրրա
ըբրըի փէչիփչրի։

Ophicléide, օֆիքլէիտ, ար. *օձափող. օձաձեւ արխնգ.
էըլանվորի մռոչիի պօրռոռա։*

Ophioglosse, օֆիօղլոս, ար. *օձալեզու. տկ. էըլան օղռա։*

Ophite, օֆիթ, ար. *օձա-
կուճ. կանաչախայտ մարմա-
րիոն. էըլան ճբրճրի. Մըըր
ճբրճրի։*

Ophthalmie, օֆթալմի, էգ. *աչացաւ. ճեօչ ոչրըռը։*

Ophthalmique, օֆթալմիք, ած. *աչացաւի. օգտակար ա-
չաց. 2. աչաց. ճեօչ ոչրը-
ռընա պոյիր. 2. ճեօչ (պոմբը)։*

Ophthalmographie, օֆթալ-
մօկրաֆի, էգ. *աչագրութիւն.
պա՛հոք ոճվո՛լի ոյռ։*

վէտ. ալէկիրպ. փոլը փոլը. հրէնի:

Ondée, օնտե, էէ. յորդահոս անջրապարտի. ծիօն. ապտակ:

Ondin, ine, օնտէն, ին, ար. եւ էէ. հիւսիսային կամ ոգիական. սա փէրի:

Ondoiement, օնտուամէն, ար. միտումն առանց արարողութեան. ինքնիմիաբը լուիլ:

Ondoyant, ante, օնտուայան, անտ, ած. սասանական. ծըփիկ. ճօճկաղ. 2. վէտ վէտ. ալեկիրպ. փոլը փոլը օլը. լալիանան. լալիանիըը. 3. հրէնի. փոլը փոլը:

Ondoyer, օնտուայե, ն. միտել առանց եկեղեցական արարողութեան. ինքնիմիաբը լուիլ փէրի:

—, ն. սասանել. ճօճել. ծփել. լալիանմա. փոլըլանմա:

Ondulation, օնտիւլասիօն, էէ. սասանութիւն. ծփանք. 2. վէտք վէտք կերպաւորց իրենց. լալիբնիը. սալլանմա. փոլըլանմա. 3. ինտվէրփէ բուպա հրէնի:

Ondulatoire, օնտիւլատուար, ած. ծփին. ալէձեւ. փոլըվուրի:

Ondulé, ée, օնտիւլե, ած. վէտ վէտ. ալէձեւ. փոլըլը. հրէնի:

Onduler, օնտիւլե, ն. սասանել. Հեռաւոր ճօճել. դարին եւ գարին գալ. փոլըլանմա. փոլըվուրի սալլանմա:

Ondulieux, euse, օնտիւլիօ, իօզ, ած. խորշերէն. վէտ վէտ. փոլըլը:

Onéraire, օնէռէռ, ած. գործօն. Հասմարատաւ. ֆոխլ. ֆոյնէֆֆիլ:

Onéreux, euse, օնէռէ, իօզ, ած. ծանրատեսն. ծանրատեսնիլ. ծանրատեսնիլը. ղհմիրլի:

Ongle, օղլը, ար. եղունգն. 2. ճիրանուքը. մագիլը. 3. ամբակ (ձիոյ). կճղակ (ճանճահերձ անասնոց). 4. եղունգն աչաց. 5. քիժ եղունգան աչաց. ընբնոք. 2. փէնչ. 3. (ան) ընբնոքը. 4. նախնէ. 5. ինօր իրինէ:

Onglée, օղլե, էէ. ցրտահարութիւն ծայրից մատանց. ցրտանալն ծայրից մատանց ի ցրտոյ. 2. եղունգն աչաց. եղընգնամձեւ յատն. ացոփան օլան փորմոք ասյալոփլոռա, ըղըբը. 3. ընբնոք պէչիմ ինօր փէրթէոք:

Onglet, օղլե, ար. փոքրիկ եղունգն. 2. գոգաւոր, եղընգնամձեւ քանդակագործ. 3. ուղղանկիւնի կցաւած. 4. եղընգնամձեւ Հատուած. ընբնոքճը. 3. հովլոը փէր փէրլէմ. 3. փոփօղրա պէղնիլէփլէփ. 4. ընբնոքվուրի նախօց նիմփոյրք ոյոփ:

Onglette, օղլէտ, էէ. տափարակ քանդակագործ. նաոը փէրի փոլէմ:

Onguent, օղլան, ար. ապզամի. օծանելիք. ֆէրհեմ:

Onguiculé, ée, օղլիքիւլէ, ած. եղընգնաւար. ընբնոքը:

Ongulé, ée, օղլիւլէ, ած. սմբակաւար. կճղակաւար. ան նախօց ըղըբ ընբնոքը (հոյվանան):

Onirocritie, օնիրօքրիթ, էէ. երազադատութիւն. լուծումն երազոց. քոյա մանոաբը

Oniromancie, օնիրօմանսի, էէ. երազադիւթաւթիւն. երազահանութիւն. քոյա ֆալճըլըղը:

Onocrotale, օնօքրօթալ, ար. հաւալուան. ֆէռչուն ինչ. պօղրիլ:

Onomatopée, օնոմատոփէ, էէ. կազմութիւն անուանց կամ անուն ի նմանութենէ ձայնից. պավնէ պէնգիրքէ

նամնիլ զոք. ոչընչանալ հոգով կրկին։ 2. ոչընչանալ կօլոքսրմէ։

Ombrelle, օ֊ղ֊կը, էգ. հովանոցակ սրկնանց. պնդնիլ ընդհեղեղ։

Ombrer, օ֊ղ֊ել, ն. սահմանագրացուցանել. շուք տալ (նկարագրու) · (ներկի) կօգնել վերջին։

Ombreux, euse, օ֊ղ֊կօ, կօզ, ած. հովանաւոր. կօգնական։

Ombromètre, օ֊ղ֊օմէդ֊ը, ար. անձրևաչափի գործի. եղանակ ասոյ֊նոյ֊ա կօգնական ալիքի։

Oméga, օմէկա, ար. վերջին նշանագիր աղիսաբերացին Յունաց. 2. քէ. վախճան. կատարած. օմէկա. ներքին բան ոչ հարցիը. 2. ոչն. նշխարիճ։

Omelette, օ՞ըլէդ, էգ. ձուազիզ. եռացրած գոյանալը։

Omettre, օմէդ֊ը, ն. զանց առնել. ի քաց ձգել. ոչ֊ջնջել։

Omission, օմ֊իօն, էգ. զանց առնելն. ի քաց ձգումն. անտեսութիւն. անհոգութիւն. պրօփօ. կրնկնէ. ֆէվր. ֆօ֊օ֊ր։

Omnibus, օմնիպ֊ա, ար. հասարակաց կառք. օմնիպա. պնդյի֊ոչ փօլմաղ արապօր։

Omnipotence, օմնիփօտան, էգ. ամենակարութիւն. ամենակալութիւն. ամենազօրութիւն. հնդիֆօրըլէ. նիհոյեհնիչ ֆօ֊ր։

Omniscience, օմնիսիան, էգ. ամենագիտութիւն. ամենագէտ գիտութիւն. հնդրօմնըլէ. հեր չէյն պնըլ։

Omnivore, օմնիվօ֊, ած. ամենակեր. հեր չէյ նէյնը։

Omoplate, օ՞մ֊ըլէդ, էգ. ուսկրատակ կամ ոսկր քամրակի. 2. ուս. արփօ ֆնըէյն. ֆնըէյ֊ի ֆնըէյ֊ի։

Omphalomancie, օմֆալօ֊ման֊սի, էգ. պատրաստութիւն ներկելոյ։

On, օն, դր֊ա. — dit, — fait, ասի. առնի պէրչէր. ըլ֊ար։

Onagre, օնագ֊ը, ած. ցիռ. իշավայրի. 2. էշ. գաբան. մեքենայ քարընկէց. նօպան էշնէյն. 2. ներշ ոչնաճառ ձգնճնէդ։

Onanisme, ս. Masturbation.

Onc, օնք, ած. ոչ քանի. ոչ երբեք. հին. առաջ։

Once, օն, էգ. ունկի. ունճայ. 2. անուն դահեկանաց հին Սպանիացւոց, Սիկիլիացւոց. 3. ինճ. նօհար. ֆէրհեր ապէրըլըդը. 2. պին նեվ ափնչ. 3. ֆոփլան։

Onciale, օնսիալ, ած. էգ. Lettre —, երկաթագիր. գլխագիր. սէ֊լա֊ֆ, պնդյի֊ոփ նօպը։

Oncle, օնգ֊ը, ար. հօրեղբայր. 2. քեռի. մայ֊ֆա. 2. պապ։

Onction, օնֆ֊օն, էգ. օծումն. օծութիւն. 2. հմուդութիւն. ապդնցութիւն. խաղաղումն. 3. շնորհք, քաղցրութիւն, եռանդն (ի քառնս). նօպ լամա. ներհին. 2. նրհամ. ներհուէր. 3. (պէր նիրնօպնին) նօրնըլըդը, լրնօֆնին։

Onctueusement, օնֆդի֊ֆօզ֊ը֊ման, ած. քաղցրութիւնամբ. շնորհալից բանիւք. լրնօֆնին նրնի։

Onctueux, euse, օնֆդի֊ֆօ, ֆօզ, ած. իւղալից. 2. ի օծութիւնամբ. եռանդնալից. քաղցրաբան. նօպրը. 2. լրնին. նօրնը։

Onctuosité, օնֆդի֊օզ֊իդ, էգ. պատրաստութիւն. նօպրըլըդը։

Onde, օնտ, էգ. ալիք. վէա. կուտակ. 2. գետ. ծով. ղաբ. պօրդը. ժէմ. 3. լայ. պնճնիղ. ար֊։

Ondé, ée, օնտե, ած. վէա

Olivaire, ολիվέռ, ած. նման ձիթապտղոյ. ձիթենական պէնվէր:

Olivaison, ολիվէզօն, ած. ժամանակ ձիթապտղոյ. 2. կումք ձիթապտղոց. վէրնին տրվելէրի վէրիը. 3. վէրնին մահասալ:

Olivâre, ολիվարը, ած. ի գոյն ձիթապտղոյ. ձիթենական:

Olive, ολիվ, ած. ձիթապտուղ. ձէյթ. 2. ձիթենի. ձիթենական. 3. ձիթենոյ ապաճը:

Olivète, ολիվէթ, ած. ձիթաւոր բոդկ. ալը նէվ խալը ձիթան:

Olivettes, ολիվէթ, ած. յոյսարբ չհաս կիթց ձիթապտղոյ. ձիթենական մահասալ խօքաս: [Թենին. ձիթենական ապաճը:

Olivier, ολիվիէ, ար. ձիթենի:

Ollaire, ոլլար, ած. պատանեկան. 2. (քար) դիւրակոփ կամ յօրանի պոյան կազմեն. վօրվէ պիլիթ. 3. խաչուել խոհօք վօրվէ խաչաճած (խաչ):

Olographe, ոլոկրաֆ, ած. Testament —, կամակ բովանդակ ինքնագիր. կտակ գրեալ ձեռամբ կատարողին. վասիչեվ ինքնին եվէլ խաչելը վասիչինոմ:

Olympe, ոլինփ, ար. Ոդիսեմպոս. լեռան դիւցընկէց. 2. երկինք. Լինճօ պաղը. 3. ինօյ:

Olympiade, ոլինփիաս, եր. ողիմպիական ըմբշամարտք. խաչուելէ պէօրի անոնք ապաս:

Olympien, enne, ոլինփիէն, էն, ած. ողիմպիական (դիք). Լինճօ պաղը (ելօվլերի):

Olympiques, ոլինփիէք, ած. յ. Jeux —, ըմբշական մրցութիւնք. մրցամարտք. խոփ ինանուելուն ֆեհլեվան ինօրելէրի, ձյանելարը:

Ombelle, ոմպել, եր. ծաղկի հովանոցակերպ. 2. գաւգաշեն. կատար. խոպոլ պէնվի վէրէ. 3. ծխէր:

Ombellé, ée, ած. հովանոցակերպ. ծաղկօք. } Ombellifère, խոպոլ վէրէ:

Ombilic, ոմպիլիք, ար. պորտ. 2. պորտ կամ խիճ պաղոց (որպէս՝ խնձորոյ, սամձի). ինօղէ. 3. (ըլլանալն ած վէրէ խարտեշտուի) չսեսարտ:

Ombilical, ale, ոմպիլիքալ, ած. պորտոյ. պորտական. ինօղեսրեն. ինօղեվի պաչէր:

Ombiliqué, ée, ոմպիլիքէ, ած. պորտաւոր. կապեալ ի միջոյ. ինօղէլի. օրհասելոյն պաղալը (խափսի):

Ombrage, ոմպրաժ, ար. հովանաւոր տեղը. հովանի ծառոց. 2. կարծիք. կասկած. ինօլիէլի պալար. ինօլիէլէր. 3. չէսպէն. փաբռանիս. վասվեսի:

Ombrager, ոմպրաժէ, ն. հովանի առնել. հովանոցանալ. ինօլիէլէնսրէրէ. ինօլիէ վէրէ:

Ombrageux, euse, ոմպրաժէօ, էօզ, ած. կասկածոտ. 2. (երիւար) որ խրտնայ չիւրմէ առուէրէ. փաբռանիս. վասվեսի. 2. խրտչէ. ելնոյ ինօլիէնիէրէն խրտչէն (ձի):

Ombre, ոմպր, եր. առուէր. հովանի. չուք. 3. մուճ. խաւար. 4. պաշտպանութիւն. հովանի. 5. պատմական. պատրուակ. 6. նշմարք. նշանակ. առուէր. 7. առուէր, չուք (նկարուց). ինօլիէ. 2. փաբռանէ. 3. ինանէն. հնչոյնի. 4. պիհոնի. 5. ինօրնունէ. նիւան. էսեր. ինօլիէ. 6. (ինօլիէլէր) ձանը, բահա. 7. (ինավէրին) ինօլիէ. 8. փ. Hombre.

Mettre qn. à l'—, քանատրել առնել զոք. 2. ապա-

Patte d' —, ճանապարհա-
կից. գնօրէն նօր ոչնչը:
Merde d' —, գնդանախառն
կանաչ. գոյ պոքո- բնոյն:
Oignon, . . . ր. **Ognon.**
Oille, օյլ, էն. ճաան ի մսոյ
եւ ի պէսպէս արմատոց. պէր
նիվ չօրպա:
Oindre, օինդրը, ն. խոպել.
օծանիլ. ծեփել խոզով. նոր-
լսոնք. նոր պէրջոք:
Oing, օին, ած. ճարպ. ծե-
փուկ օծանելոյ գանխուս կա-
ռաց. արտպա ինչ+նչլնչ+նչլնոնք
պէրնիցնք+ փծնոր նոր չը:
Oiseau, ո—պը, ած. ճնըա-
չուն. հաւ. 2. բազէ. ճառչուն
գիշատիչ. 3. ատչա չաղա-
խոյ. գոր. 4. չահին. պնոմա-
ցա. 5. պիւորչը ինչ+նիչ:
À vue d' —, հայեցեալ ի
բարձուացս. նօչ+պրպան պո-
գարաչ:
À vol d' —, պարպուղիչ.
պօս պօղբաս:
L' — de Jupiter, արծուի.
գարշիլ:
L' — de Junon, սէրատմարգ.
ճաաս- գո-չ-:
L' — de Minerve, բուս.
պոյգո-չ:
L' — de Vénus, ագաւնի.
կո-վէրճին:
Oiseler, ո—պչիլ, ն. կըր-
ճիլ յորս գբաչէ. չահինի
գո-չ նո-նիմոյս ո-չըչիըմոչ:
—, չ. որսալ ճառչուն. գո-չ
նո-նիմոչ, ովլոմոչ:
Oiseleur, ո—պչիչո-, ած.
հաւաբս օգո-լպոպ:
Oiselier, ո—պչիլէ, ած.
ճառչնավաճառ. անուցիչ եւ
վաճառականի ճառչնոց. գո-չ-
ճո-:
Oisellerie, ո—պչիչէ, էգ.
հաւաբառճիւն. 2. ճառչնա-
բուծուճիւն, արուեստ անուա-
ցանելոյ գճառչուն. գո-չ-
պոչչէգ. 3. գո-չճո-լո-գ.
գո-չ պէ-չիվ:
Oiseux, euse, ո—պչո, կօչ,
ած. գաատարկ. գաատարկաբեր.
2. անօգուտ. անառակ. իչոնչ.
պօչ. 3. գնոչգոչ. պէհո-գ:
Oisif, ive, ո—պչնէգ, իվ,
ած. անգործ. պարապտգ.
2. գաատարկ. չչարգնալ. ան-
պատուղ. իչոնչ. պօչ. 3. նոն-
գըն. պոճիալ. գո—չնընչլճոչ.
իչչնոգնչլճոչ:
Oisillon, ո—պչիչլնօն, ոբ.
ճառչնիկ. գո—չճըղոչ:
Oisivement, ո—պչիվլճոյ, ած.
գաատարկուճեամբ. չանգար-
ծուճեան. ավօրգ. իչոնչլնչնգ:
Oisiveté, ո—պչիվլճէգ, էգ.
գաատարկուճիւն. պարապուճ-
ճիւն. անգործուճիւն. նչ-
պէղչէգ. ավօրգչէգ. պօչլո-գ:
Oison, ո—պչոյ, ոբ. ճաղ
ատպաս. 2. տխմար. գոր գո-
լողչ. 3. պէօն. ոհմակ:
Oléagineux, euse, օլէոճէ-
նէօ, կօչ, ած. խոզալից. խո-
զաւոր. ձիճաւար. կո-ղչլ:
Oléandre, օլէո-նո-ճ, ոբ.
վարդատատպ. ղըճը՛:
Olfactif, ive, օլճո-գդնէգ,
իվ, ած. հատատչլճոց (ծակ,
ջիղ). պո-բոան (գէչնէյն, ոնյէրէ):
Oliban, օլէպո-յ, ոբ. կըն-
դրուկ. ո-ըչպէնգ. գէո-նէո-գ:
Olibrius, օլէպո-էէո-, ոբ.
մեծագան. պարծուկ. ճոչճ-
ճո-բչիո-. կօչէ-նէ-ճէ-:
Oligarchie, օլիէո-չէ, էգ.
ամկաւապետուճիւն. ամկաւ
արանց իշխանուճիւն. ոչ
էիճէոնէչէր հէ-գէո-ճչնէ. հէ-
գէո-ճ՛նէ կո-վաո:
Oligarchique, օլիէո-չէգ,
ած. ամկաւապետական. հէ-
գէո-ճ՛նէ կո-վաոգ պո-յէր:
Olim, օլէմ, ած. երբեմն.
յառաջապոյն. պէր վո-գըն:
Les —, հին արձանագիրք
խորհրդանոցի գատչիացուց.
Ֆրանսացոց ճչլչէն ճէ-մչէ-նէնէն
կո-գէ մոպպաճէալոյրը:
Olinde, օլէնդ, էգ. ապին-
դեան չիղը. Օլէնդն չէհրէն
գըլըչ պէճէրէ:

պաշտօնատեր ։ 3. Հազարապետ ։ 4. խոհակերապետ ։ օֆիսիալ ։ 2. մանրպղպատ. ըստիճ ։ 3. եվ ուհտաւոր ։ 4. սոֆիտճոը պաշը ։

Officier, օֆիսիէ, ն. կառավարել զառաւտաճղէն պաշտամանս. Խոսի առլի նըմա ։ պիր ուիւոթ իպոսիրնուծ պաշ օֆիսի ։

Officieusement, օֆիսիէօզըճոն, ած. մարդասիրութեամբ. մատաղիւր. պհակպոնի ։ խնիէ ։

Officieux, euse, օֆիսիէօ, էօզ, ած. մարդասէր ։ կամաբար. երախտաւոր ։ պհակպոնի. ինայիրլի ։ խոնըրէրէրվոր ։

Officinal, ale, օֆիսինալ, ած. դեղական ։ բժշկական. փուշի ։ ելաճա պայիր ։

Officine, օֆիսին, էի. դեղարան. եճաճոը պուոթիանը ։

Offrande, օֆռանտ, էի. ընծայ, նուէր (Աստուծոյ). էնէրէլ. հերնէի ։

Offrant, ante, օֆռան, անթ, ած. Au plus —, այնմ՝ որ առաւել գինս տայ ։ պիհոպանը ասրիբտանա ։ կն լըի պիհովերնին ։

Offre, օֆռը, էի ։ նուիրառմ ։ 2. ընծայ ։ նուէր ։ 3. խոստումն ։ 4. մատուցումն. գնոց ։ առնմա ։ նոթիւր նմին ։ 2. էնէրէլ ։ 3. վար ։ ուրտ վերը ։ 4. պհակ վերին ։ նէրէնէ ։

Offrir, օֆռիր, ն. մատուցանել ։ ընծայել ։ 2. յանդիման առնել ։ առաջի ընծայ ցուցանել ։ նոթիւր նմին ։ առնմաք ։ 2. կուոնկրտիւ ։ հոպուրե կէնկրտիւ ։

Offusquer, օֆիւսքէ, ն. մըճացուցանել ։ մըճացած առնել ։ 3. չտալ տեսանել. խափանել ։ 3. խոտղել ։ չլացուցանել ։ 4. առաւելուլ ։ գլել ։ 5. խոչընդոտն լինել ։ գոսարինաք ։ պհանալնուծ ։ 2. կուոնկրտիւ ։ նոպրերինի գոփոխք ։ 3. կուոլնէ գոպոխք ։ 4. խոնինն օյոք ։ ալէզրմիք ։ 5. կուօլնէն պիէն օյոք ։

Ogive, օժիվ, էի ։ խաչամեա աղեղն կամարի ։ ազնայար կամարի ։ էնէրէն պէրէղէրինի գոնէն խոյէսի նոխօտ հավլաբէ էզէզնէը ։

—, ած ։ կարկառեալ կամ անկիւնաւոր կնդրանիւ (կամար) ։ օրինօը գնուկնէլ նոխօտ պէյտրը էզեփնել (գնմբը) ։

Ognon, օնիօն, ար. սոխ ։ 3. կոճղէզ ։ 3. բլբլճէն ։ փապարակ մասն ։ օզըն ։ 3. էնէնէ օզընը ։ 3. գոպորիբէը նոսըր ։

Être vêtu comme un —, լինել կարի յոյժ պատեալ կամ պատատեալ հանդերձիւք ։ բոռոյա գնէ ասրըվնել օյնի ։

En rang d'—, կարգաւ առ միմեանս ։ ասրայլ նոն նոնս ։

Se mettre en rang d'—, անկոյ բազմիլ ի ժողովի ուրեք ։ գավէրն օլոնմասին պէր պէնէլնէ ինէրէ օնոսրնի ։

Ognonet, օնիօնէ, ար ։ սոխատանձն ։ պիր նէվ սրմոս ։

Ognonière, օնիօնիէ, էի ։ սոխատան ։ արտ, ածուծ սոխոյ կամ կոճղիզաց ։ օզընլէնի ։ օզըն նոպրլոսը ։

Ogre, gresse, օկը, կրես, ար. եւ էի ։ պայ, ճիւաղ մարդակեր ։ վերկնոյր ճինն նոսր ճինէրէ ։

Oh!, օ, պէլ ։ ոհ. վայ ։ բարեր ։ ա՜ֆ ։ վա՜յ ։

Oie, ուա, էի ։ սագ ։ 3. ապուշ ։ անմիտ ։ գոպ ։ 3. հանճաք ։ պէօն ։ գոպ պէյնիլի ։

Petite —, հասարակ, մատնիք սագուց, եւ այլոց հաւուց (պարանոցն, թևերքն). 2. մանր զգեստք ։ գոպ վի պալիա նոսոփար էբրինէբրիը ։ 2. սոֆիտ նինֆոր ինինէր ։

հոգեպատրաստ. պրոպագանդիստ. հոգևոր հովիվ:

Maître des hautes oeuvres, վերին դատաւոր. պէս-պէս հատիկ:

Hors-d'oeuvre, տ. ի Hors.

A pied d'—, առ. ստորոտով լինեալ. մօտ ի լինելն. պինդ կիպ. պինդ:

Offensant, ante, օֆֆանան, ական, ական. գառնացուցիչ. ի-շնամանիկ. անիրաւ. ինճիպիճի. ըզգալ փօփոխան. նահատիպ:

Offense, օֆֆան, իկ. ի-շնամանք. անիրաւութիւն. զգայականք. 2. մեղք. ձիաս. չարիք. պիղիծ. խոհըտ փօփոխութիւն. ինճիլիճ. 3. ի-ապատիճ. ատակ. ի-շնամանք. 4. գործ. պատճառ. բարձ. ապաս. 5. կանոնական պօճք. ժամասացութիւն. 6. աստուածերգին պատճառ. պղծ. վոհիպիկն. 2. խոթոց խըպժիլն. հիւանդի հիմիկն. 3. իւղ. 4. իլ. մոնոզպ. փօսն. 5. փիլիսոփ, փոփոխ պատասխան. 6. ընկերական խոպոփիկն:

Faire qc. d'—, առնել ինչ յիւրոց կամաց. փիճոպ ներողութիւն ալիր շէյ խնդալ:

—, իկ. մատուցանել, չտեմպրան մրգոց. 2. պահպանել անօթոց եւ կառավիճնաց սեղանոյ. 3. ապատուորք, ծառայք սեղանոյ. փիլիսայ. 2. աս-ֆրա ինոփըմը օթաղը. 3. աս-ֆրա խըզիկնիփոխրլարը:

Officiai, օֆֆիսիալ, ար. եկեղեցական դատաւոր. փիշէ հատիկ:

Officialité, օֆֆիսիալիթէ, իկ. եկեղեցական դատաւորութիւն. 2. առնան եկեղեցական դատաւորի. պէր փիշէին հատիկն մոնոզպը. 3. փիշէյ հատիկն մահփիճոփ:

Officiant, օֆֆիսիան, ական. եւ իւղ. կատարիչ աստուածերգին պատճառին. ժամատար. դատապրուխ. փիլիսոփ իւղ-պատրաստողն իւղիկն հոգեւոր պատրաստողն. փիլիսոփ խոպոփիկնոփ պատ օլան:

Officiante, օֆֆիսիանթ, իկ. չորրորդ-աւոր կուսան. հատատուր պատապարտ ի ժամասացութեան. խոպոփ'ին ոճֆրա-պիճոփ պատ օլան բահիպոփ:

Officiel, elle, օֆֆիսիէլ, ական. ի պատճառին. իշխանութեան պատճառին. պատճառական. բիճոփ:

Officiellement, օֆֆիսիէլման, ած. պատճառական պատճառաւ. բիճոփն:

Officier, օֆֆիսիէ, ար. պատճառակալ. 2. պինդապետ.

À l'—, աչօք. ի բօշ ելեր։
A l'— au, ակամբ լսկով. առանց ի բօշ ելեր։
Aux yeux, յաչս. բաս կարծեաց. 2. առաջի աչաց. պէս-յէ-պէսի. ըստ յառաջնոյ. 2. ի բօշէ- կօնէ-նոր։
Sous les yeux, զառաջիւաս. յանդիման աչաց. ի բօշէ- ու-ըընօս։
Entre deux yeux, պչուցեալ. յառեալ աչօք. պէտ պէտ. պէպէսի ըլլալ։
Fermer les yeux sur qc., ընդ չառս առնել. անառս առնել. ի բօրմէշէնէյէ ուրմէ. ի բօշ ֆուֆուռէ։
Par-dessus les yeux, ի վեր քան զկար. անհանդուրժական. ֆու-վ-վերինն պէյուրէ. պայանըմոյ ճաք ըերիկոբէ։
Non plus que dans mon —, աչ քնաս. ամենևուին աչ. հին. ասլա։
Yeux, ար. յտ. աչաց. 2. ծակք, խոռոչք (պանրոյ). ի բօշէ- 2. (փէնէր) պէչէ- էրէ, ֆօվ-ալ։
Oeillade, ի բօյ-ար, էփ. հայեցուածք, նայեցուածք գաղտապաղտի. պոփըշ. նազար։
Oeillader, ի բօյ-արէ, ն. նայիլ գաղտապաղտի. նազար իմնէ. ի բօշ ասիմէ։
Oeillère, ի բօյ-էր, էփ. ամէն ինչ փոքրիկ ուր զաչս ծածկեան. 2. աչաց բրիւարի. 3. կողմնակալական առաձգ. ի բօշ ի բօյ-ուճառ պէյլա ֆոտ. 2. ան ի բօշէ-յէ-. 3. էան պէլէ։ —, աձ. Dents oeillères, ազօրիք. կողմնակալական առաձգուն. ալը պէլէր. էան պէլէրէ։
Oeillet, ի բօյ-ի, ար. ձաղախոտ. չահօքրատ. 2. օղ. ֆուրկինֆիլ. 2. ֆօփլա ի բրիճէ պէլէյէ։
Oeilleton, ի բօյ-ըրօյ, ար. մատղաւոյն, չառաւիղ ձաղախոտոյ. 2. չառաւիղ անկոց. ֆուրկինֆիլ ֆիֆոանը, լսկը. 2. էվօֆոկն ակուրկան լսկը։
Oeillette, ի բօյ-ի-էթ, էփ. մէկոն. խաշխաշ. ափիօն ըէ-ըէյէ։
Oenas, ի նօս, ար. հատիկ. վայրի աղաւնի. ի ֆոպան կի-վ-ի բրիճինէ։
Oenanthe, ի նօանթ, էփ. գինեծաղիկ. ալը նէվ ֆիֆոան։
Oenologie, ի նօլօժի, էփ. գինեխօսութիւն. ճառ գինեւոյ. ալ-ը՛հ-ի չ-ըրօպ։
Oenomancie, ի նօմանսի, էփ. գինեհմայութիւն. չ-ըրօպ է-ի օլան ֆ-ըճըլըճի։
Oenomètre, ի նօմէթր-ը, ար. գինեչափ. գործի չափելոյ զգօրութիւն գինւոյ. չ-ըրօպ ֆիլանը։
Oenophore, ի նօֆօր, ար. գինեման. մեծակոյկ գինւոյ. 2. մատռաւակ. չ-ըրօպ ֆ-ալը. 2. ֆ-ալ-ի ֆ-ուրկիֆ-ալ։
Oesophage, ի զօֆաժ, ար. որկոր. պօլաչ պէլէյէ։
Oestre, ի ստր-ը, ար. խանդ. ատիւն. ճռանգն. ելի. հէյճան։
Oeuf, ի օֆ, ար. (յտ. Oeufs, ի օ). ձու. ի ռ-ի ֆ-ուրճի։
Oeuvé, ée, ի օվի, ած. մի ձուով. ի ռ-ի ֆ-ուրճի-ալը։
Oeuvre, ի օվր-ը, էփ. գործ. վաստակ. արարք. 2. խորշ, ակնակապիճ մատանւոյ. 3. հաս եկեղեցւոյ իրիք. 4. վարձ, ճոշակ գործաւորի. 5. մատենագրութիւն. աշխատասիրութիւն. երկ. 6. արծաթ-ախառն կապար. էլ. մօլահմա. 2. էփ-պէ-ֆ ի ռ-ակ. ֆիւլ ելի. 3. փէլէ-ֆ ի բէէրէ. 4. էշ-էլ-ֆ. էշ-ի հօֆըճ. 5. ինի-ելի-ֆ. ի ռ-ան-ֆ. 6. ի-ֆ-ալ ֆ-ուրըլըճ ֆ-ու-ըչ-ան։
Mettre en —, ի կիր արկանել. ֆ-ու-ըլ-ան-մ-ֆ։
Mettre à l'— տալ ակաանել. պէր ելեր պ-ուըլ-ան-մ-ֆ։
Maître des basses oeuvres,

ատամնակերպ · ատամնաձև · պէղ ունչիւփ · պէղվորի ։

Odontologie, օդոնդոլոգիի, նէ· ատամնաբանութիւն · պո՛հոի ֆանոն ։

Odorant, ante, օդօրան, անդ, անդ · անուշահոտ · հոտաւէտ · խօլպոյ · ի՛ւրեր ֆօֆոլոս ։

Odorat, օդօրա, ար · հոտառութիւն · պոռնոն · ֆո՛վի՛ի չոմիի ։

Odoreր, օդօրէր, ն · հոտառու · ֆօֆոլոմոֆ · ֆօֆոալմոֆ ։

Odoriférant, ante, օդօրիֆէրան, անդ, անդ · անուշաբոյր · ի՛ւրեր ֆօֆոլոս ։

Odyssée, օդիսէ, նէ · Ոդիսեանն Հոմերի · Օմոր չոիէրն Օդիսէ ֆոպիէ օլոնոն չէրէ ։

Oecuménicité, էկիւմենիսիթէ, նէ· տիեզերականութիւն· ֆոմոֆիլիթ ։

Oecuménique, էկիւմենիք, անդ · տիեզերական (տիեզերագոս) · ֆոմոֆ ։

Oecuméniquement, էկիւմենիքմոն, ած · իբրեւ տիեզերական · ֆոմոֆիւն ։

Oedémateux, euse, էտեմատօ, էօզ, անդ · ախտացեալ պպալար ջրալից · Ը · յատկէ ջրալից պալարի · ոռլո՛ ընպոնը օլոն · Ը · ոռլո՛ ընպոն ոջոռնոտոն ։

Oedème, էտէմ, ար · պալար ջրալից · ոռլո՛ ընպոն ։

Oedipe, էտիփ, ար · Եդիպոս · այր կորովամիտ, արտաոեա · ընչրէտ, ֆիլոսոֆոլի ունէ ։

Oeil, էօյլ, ար · (յթ· yeux) · ակն · աչք · ականատիք · Ը · հայեցուած · տեսութիւն · Յ · պտուկ · գնդակ · ակն · Ձ · ծակ · Ե · փայլիւն, պայծառութիւն (կերպասուց, ականց պատուականաց) · ֆօչ · Ը · պոփըչ · նոպար · Յ · (ֆիֆոն) ֆօչի՛ · ֆօմոչճոտ · ֆօ-ղոլ · Ձ · ունէ · Ե · ունէ ֆօչ · Ը · (ֆոմոչ, ճիվոհիր) ֆէրոսիը ։ ֆոչըլիչը ։

— de boeuf, (յթ· Oeils de boeuf)· պատուհան, լուսամուցց լուսարձակ · Ը · ևպին աչք · բոյս ինչ · խովուլոփ ֆինճիրի · ինիֆ ճոռչ · Ը · պիր ճինո ֆոֆոպիո · ոչըչը ֆօզի՛ ։

À vue d'—, լուս կլուխլոյ ակոն · Ը · ակնարկ · յայտնապէս · սերտանդի օրինակաւ · ֆօչ ֆոչիրիյլ · Ը · ֆօչ ֆօչի · ալֆոխորֆն ։

— -de-bouc, ֆ· Lépas.

— de chèvre, ատնկ ինչ · պիր նիվ ֆիլոն ։

— d'or, ձուկն ինչ · պիր նիվ պոլըֆ ։

— de chat, կզակն · կզաքար · պիր ոչ պիչիչոֆի ինչ ։

— de serpent, օձակն · գարատաքար · ֆըրպոլը ինլը ։

Vin — de perdrix, գինի ոսկու մի կարմրագոյն · ոչ պո՛լո՛ֆ ֆըրճըլը չիրոպ ։

Avoir l'— à qc. կամ sur qc, հոգ յանձին ունել · խնամել · ակնել · ֆօրո՛մոֆ · ֆոյըրմոֆ ։

Avoir l' — sur qn., գիտել զոր · գգուշանալ ուժը · պիրինի ֆօչլիճոֆ ։

Crever les yeux, կուլ, լինել ակն յանդիմման · ֆօպի՛նո՛ն խօնի՛նոֆ, ալֆոխոր օլմոֆ ։

Sauter aux yeux, ընդ ակն հարկանել · լինել ակնեղուս · ֆօչի՛ ա՛րմոֆ · ֆի՛ֆ պիլլի օլմոֆ ։

S'en battre l'—, չուանել ինչ գիմիքէ փոյտ յանձին · չգրել ինչ · ֆոյտ խիմիճոֆ · պիր չէյ խիրինի ֆօմոմոֆ ։

Ce vin a un — louche, պղտոր է գինին · պո՛ չուրտ պիր ոչ պո՛լո՛նէ պըր ։

Se voir à l'—, ընդ ակամբ անկանել · յանկն գալ · յայտնի, երեւելի լինել · ֆօրի՛ո՛ճիֆ·ալֆոխոր, ֆօրի՛ո՛նի՛որ օլմոֆ ։

յորդ ձայնի. Էն-ոտ-եւ-ի նվ-ա-ը ոթ-ա-ոտ ֆլ-ա-ն:

Octavo, ». In-octavo.

Octavon, onne, օքտ-ավ-ոն, ն, ած. եւ էթ. ծնունդ սեռաւ ութերորդ աստիճանի. ութ-ին-ոյն ներդիկոտ զօտ-ա ինկն:

Octidi, օքտ-իտ, ած. ութերորդ օր սաանօրեայ շաբաթու առաջնոյ ընկերհաշուի տութեան Գաղղիացւոց. Ֆրանսացւոքն իւր ճնոնիս-ա-ն-ոն ն ի-ն-ա-ն հանիս-ա-ն ն-ե-ի-ն-ի-ն ի-ն-ոյ:

Octil, օքտ-իլ, ած. ած. Aspect —, դիր կամ տեսիլ երկուց մոլար սաոեղոյց ար 45 սաոիճանօք հեռի ի միմեանց իցեն. ոլոր պերճ-ոն-ն 45 ոերեոիճ եղբ-ոք ոլ-ն իոի ութ-ոյ-ոն-ի-ն ի-ո-ր-ն-ո-ն-ի-ն:

Octobre, օքտ-ոյ-ը, ած. հոկտեմբեր. սահմ. ամիս. Բեւ-ե-ի-ն է-վ-ի-ն:

Octogame, օքտ-ոյ-ամ, ած. այր կամ կին ութից սմոս անացեալ. ե-ո-ի-ն, ոեքս է-վ-ի-ն-ի-ն, ե-ի-ն:

Octogénaire, օքտ-ոյ-ե-ն-ո-ր, ած. ութ-ան-ամեայ. ութ-ան-ամեան. ե-ո-ն-ն է-ա-ի-ն-ո-ն. ե-ո-ն-ն է-ա-ի-ն-ո-ն:

Octogone, օքտ-ոյ-ո-ն, ած. ութ-ան-կ-ի-ն-ի. ութ-ան-կ-ի-ն-ն. ե-ո-ի-ն, ե-ո-ն-ե-ի-ն. ե-ո-ի-ն, ե-ո-ն-ե-ի-ն:

Octostyle, օքտ-ոս-ի-լ, ած. ութ սեան. ե-ո-ի-ն, ոեքս է-ի-ն:

Octroi, օքտ-ոա-ա, ած. հաւանութիւն. շնորհ-ն-ի-ն. պարգեւ-ն-ի-ն. 2. մաքս կամ բաժ քաղաքի վասն վաճառաց ի ներքս մտ-ո-ե-ի-ն. է-ն-ո-ի է-ա-ն. 2. է-ի-ե-ի է-ի-ն ծ-ա-ե-ի-ն ի-ն-ի-ն է-ի-ն-ի-ն ե-ի-ն-ի-ն ա-ի-ն-ի-ն:

Octroyer, օքտ-ոա-ա-յ-ե, ն. շնորհ-ե-լ. պարգեւ-ե-լ. վերաք. է-ա-ն է-ի-ե-ի:

Octuple, օքտ-ի-պ-լ-ը, ած. ութ-ապատիկ. ե-ո-ի-ն, է-պ-ի:

Octupler, օքտ-ի-պ-լ-ի, ն. ութ-ապատիկ գործել. ե-ո-ի-ն, ե-ե-ր-ի ա-ր-ի-ը-ր-ո-ի:

Oculaire, օքի-լ-ա-ր, ած. ականատես (վկայ). 2. աչաց (ապակի հեռադիտի). ի-ո-լ-ի-յ-լ-ի է-ո-ր-ի-ն (լ-ի-ն-ա-ի). 3. է-ի-ո-լ-ի պ-ա-յ-ր. (ա-ի-ր-պ-ի-ն) է-ո-լ է-ա-ր-ի-ն-ի-ն (ե-ա-ի):

Oculairement, օքի-լ-ե-ր-ա-ի, ա. իւրովք աչօք. ականատես լինելով. ե-ի-ո-ի է-ո-լ-ի-յ-լ. է-ո-լ-ի-յ-լ է-ո-ր-ի-ն-ի-ն:

Oculiste, օքի-լ-ի-ս-ի, ած. ակնաբոյժ. բժիշկ աչաց. է-ո-լ հ-ի-ե-ի-ն. ե-ի-ն-ն-ո-լ:

Odalique, Odalisque, օա-լ-ի-ք. էթ. հարճ (ծ-ա-ի-ա-ո-ր-ի-ն Տաճկաց). օա-լ-ի-ս-ք, օա-լ-ե-ք:

Ode, օա, էթ. գեղոն. երգ ի նուագել. լ-ի-ր-ե գ-ո-ա-ն-ի-ն. նա-ի-ե:

Odéon, օա-ե-ո-ն, ած. Odéum, օա-ե-ո-ի, թ-ա-ա-ր ինչ Ամֆենացաց. 2. անուն թ-ա-ա-ր իրիք ի Պարիս քաղաքի. Անիւնաա ոլոր իե-ա-ն-ր-ե. 2. Փ-ա-ր-ի-ւ-ի Օա-ե-ո-ն իե-ի-ր-ե-ա-ա:

Odeur, օա-ե-ա, էթ. հոտ. բ-ա-ր-ա-ա-ն. 2. համբաւ. անուն. կարծիք. ե-ե-ա-ա. պ-ա-յ. 3. նա-ի. ա-ա:

Odeurs, էթ. յ-ե. անուշահոտ-ութ-իւնք. անուշահոտք. ի-ա-յ-պ-ա. ե-ե-ա-ա-լ-ր:

Odieusement, օա-ի-ե-ա-ն-ի, ա. ատելի օրինակաւ. ե-վ-ի-լ-ի-ն ի-ա-ի-ե ն-ա-ի-ե-լ ոլոր իե-ի-ե ն-ա-ի-ե-լ իե-ի-ն:

Odieux, euse, օա-ի-ե, ի-ե-ա, ած. ատելի. ատելութեանց. ե-ի-ր-ա-ն-ի. ն-ա-ի-ա-լ-ի. ն-ա-ի-ե-լ-ի-ն-ե-ա:

Odomètre, օա-ե-պ-ի-ա-ր, ած. ուղեչափ գործի. ի-ա-լ ի-ա-լ-ի-ա-ի-ա:

Odontalgie, օա-ե-պ-լ-ի-ի, էթ. ատամնացաւ. ոլոր ա-ի-ր-ա-ա-ն:

Odontalgique, օա-ե-պ-լ-ի-ի-ի, ած. (դեղ) ատամնացաւի. ոլոր ա-ի-ր-ա-ն-ի-ա ֆ-ա-յ-ա-լ-ր (լ-ի-ն-ի):

Odontoïde, օա-ե-պ-ե-ի-ի-ր, ած.

Occiput, օ֊ւիքի֊պ, ա֊բ. *ծոծրակ. յետակողմն գլխոյ. ինոք. պալըն ատք ներքինը։*

Occire, օ֊ւիր֊, ն. *սպանանել. խօլտի֊ըմէ֊։*

Occiseur, օ֊ւիզէօ֊, ա֊բ. *սպանող. ֆալիլ. խօլտի֊ըչի֊։*

Occision, օ֊ւիզիօն, ի֊բ. *սպանուածի. խօլտի֊ըմ֊։*

Occlusion, օ֊ք֊լիօն, ի֊բ. *փակուածի, խցուածի (աղեաց). (պալըքա֊ֆլարըն) ֆափանմաը, ըքֆանմաը։*

Occultation, օ֊ք֊լթա֊իօն, ի֊բ. *ծածկուածի ատուղաց (ընդ լուսնով). նի֊ճա֊ւ ինչ֊ ընձի֊։*

Occulte, օ֊ք֊լթ֊, ած. *ծածուկ. ֆիաքուն. ինչ֊ւ. խոֆի։*

Occupant, ante, օ֊ք֊բօն, անթ֊, ած. *գրաւիչ. առաջիչ. ժառանգող. 2. պարապող (ի մեան ինչ գաւառի). պալը ներքին. մալ նէ. 3. (փա֊րօֆանըն պէր հիւսնիկնիք) ձիւղա֊լ օլան։*

Occupation, օ֊ք֊բա֊իօն, ի֊բ. *գործ. գրաղուածի. պարապուածի. 2. գրաւուածի. տիրելին. ունելին. 3. քնակուածի. ժողովհոն. ձիւղա֊լէյնէն. 2. պալը ներին. նստելու. 3. ատֆէն օլմա. ներսէն։*

Occuper, օ֊ք֊բէ֊, ն. *ունել. գրաւել. տիրել. քնակել. 2. գրաղեցուցանել. աշխատեցուցանել. ի գործ ժպրել. նստելոք. պալը ներին. ատֆէն օլմաք. 2. ինչ ինչնիք. ընդունըլմաք. պէր ինչ ֆատալանմաք։*

Occurrence, օ֊ք֊ատա, ի֊բ. *պատահ գէպք. պատահարք. բաղ ինչիք. ինիինֆոք։*

Occurrent, ente, օ֊ք֊ատ, անթ֊, ած. *դիպող. պատահող. վրիչ. բաղ ինչէն։*

Ocean, օ֊ան, ա֊բ. *ովկիանոս. համաատարած. 2. անդունդք. խորք. անմիտ անհատնուք քաոսնուածի. պէր*

պէնիչ. օֆիանօս. 2. ինկին. պէրըն֊ի֊։ պալըն չօֆլա֊֊։

Océane, օ֊ան, ած. **La mer —**, *ովկիանոս. համատարած ծով. պէր պէնիչ. պա֊հրի հի֊հիլ։*

Ochlocratie, օ֊լօֆ֊ատի, ի֊բ. *խառնաղանձից քնկերհաշատուածի. ամբոխատիրութիւն. պալըըը չըտլաք ներքնըն հի֊ֆա֊հլիք. հի֊ֆա֊հլիք խ֊ֆիչ։*

Ocre, օֆ֊չ, ի֊բ. *եկեղեցւոյ հող. հող ինչ գեղին֊ալի պօյաս*

Ocreux, euse, օֆ֊խօ, խօչ, ած. *ի գոյն կամ յատկեալ եկեղեցւոյ հողոյ. ալի պօյա֊յի։*

Octaèdre, օ֊ք֊ա֊իտ֊չ, ա֊բ. *ութ֊անիսա. մարմին ութ֊աշխա. պէֆիչ ի֊ալի֊ խ֊ախօտ հի֊չիւա֊ ֆիա֊։*

Octaétéride, օ֊ք֊ա֊իտ֊ի֊բ, ի֊բ. *ութ֊ամեայ ժամանակ. պէֆիչ պինք հի֊պէֆիլի։*

Octant, օ֊ք֊ան, ա֊բ. *ութ֊երրորդն բոլորակի. գործի ինչ աստղագիտութեան. 2. անկլեայնութիւն 45 աստիճանաց ընդ մէջ երկուց աստղաց. պէ֊մ ի֊պ պէֆիչի֊. 2. 45 պէրչիճ իըրա֊չըի֊։*

Octante, օ֊ք֊անթ, ած. *ութ֊ամն. պէֆ֊պինն։*

Octantième, օ֊ք֊անթիէմ, ած. *ութ֊ներորդ. պէֆ֊պինիներ֊։*

Octave, օ֊ք֊ավ, ի֊բ. *ութ֊օրեայ պաշտամունք, ութօմ֊ք. 2. ութ֊կարգեան տուն (երգոց). 3. ութ֊երորդ ձայն յերաժշտութեան. 4. ութ ատենճանք ձայնից. 5. ութ֊երորդ օր ութ֊օրեայ պաշտամանց. պէֆիչ կի֊նչի֊֊ ի֊պ֊պ֊֊ի֊։ 2. պէֆիչ պըրա֊չը պիչի֊։ 3. ֆա֊ալիչինճ պէ֊։ ֆինվ֊։ 4. պէ֊ի֊ պէֆիչ չիչրա֊ի֊։ 5. պէֆիչ կի֊նչի֊֊ խ֊ալ֊֊ի֊ինի֊ պէֆիչչի֊ճի կի֊նի֊։*

Octavin, օ֊ք֊վի֊, ա֊բ. *քառձրաձայն սրինգ ութ֊ե֊

Obstiner, օպտինէ, ն. ի յամառութիւն ածել. յամառ գործել. ինաթ եմ՝ ինաթը եմ՝ ինաթը եմ՝ ինաթ եմ՝ ինաթ եմ՝ ինաթ

տել. պահել. 2. հարկանել այսոր յոք. ըմբռնեալ ուներ զիւին զոք. 3. թափանցնել. աշխատ առնել. փոյթ ինդրել. 2. ջին պէտ ունել. ընտրել. 3. օտանդրջրել. պէտ պէտ. ինդիր ինդրել.

Obséques, օպ-ԷՔ, ին. յթ. մեծաւոյք յուղարկաւորութիւն. դիահանդիսութիւն. սուրբ ընծայել ընծայել ընծայելոյ. ջին նուագք ասլոյ:

Obséquieusement, օպ-ԷՔ-ԷՒՕ-ԶԻՄ, ին. քաղցր ինդիր մեծարանօք. անհնարին ողջքանօք. ՀԷՔ ինդրելի ԼԻՔ:

Obséquieux, euse, օպ-ԷՔ-ԷՒՕ, ԻՕ-, ՔԻ. անչափ պատուադիր. կարի մեծարիչ. ՀԷՔ ինդրելի. ՀԷՔ ինդրելիք:

Observable, օպ-ԻԵ-ՎԱԼ-ԸՔ, ՔԻ. նշմարելի. նկատելի. ԱԼԻՆԼԻՔ. ԼԻՕՀԼ-ԼԻՕՐ:

Observance, օպ-ԻԵ-ՎԱՆՍ, յթ. օրինապահպանութիւն. պահպանութիւն. կատարումն. 2. կանոն. կարգ. սահմանադրութիւն. ՀԻ-ԲԱՍՏ. (ինչ պէտ) ՈՒՀՐՄ, ինդիր. 3. ՀԱՆԱՆ. ՄՅՆ:

Observantin, օպ-ԻԵ-ՎԷՆ-ԴԻ, ՈՒՐ. խստապահ Փրանկիսկեան. ՀՀԻ ՀԱՆԱՆԼԻՔՈՒ ինդրելոյն ՆԱՀԱՆ ՓՐԱՆՀԻՔՈՒ ԲԱՀԿԻ:

Observateur, trice, օպ-ԻԵ-ՎԱ-ԴԻՕՐ, ԴՐԻՔ, ՈՒՐ. ԵՒ ՅԹ. օրինապահ. կանոնապահ. պահպանող. հաւատարիմ. զգուշագոյն. 2. քննիչ. գէտ. ինդրելոյ ինդրասէր. ՐԻՒՆԻՒԼԻՔՈՐ. ՈՒՈՒՔՍ. ՈՒՒՔՈՒՐ ԼՈՒՆ. 2. ինդրել. ՀԻՕՀԻՒՐՀԻ. ԲՈՒՈՒՈՒ:

Observation, օպ-ԻԵ-ՎԱ-ԶԻՕՆ, յթ. քննութիւն. զննութիւն. նկատութիւն. 3. պահպանութիւն (կանոնաց). 3. տեղեկութիւն. դիտողութիւն. ինդրել. ՈՒՒՔՈՒՐ. ԲՈՒՈՒՈՒ:

Obsession, օպ-ԼԻՕՆ, յթ. դիահարութիւն. ընդունումն (ի դիւէ). 2. պաշարումն. դեղեցկանք առ ումեք. (ՏԻՆ) ԲԱՀԻՒԼ, ՀՐՀՈՒ. ՏԻՆԼԻՒԼԻՒ. 2. ՀԱՀԱՀԱՐՔ. ՓՈՒՐՀՈՒ.

Obsidiane, Obsidienne, յթ. տեսա. օպ-ԻՔ-ԻԱՆ, ասլճ. 2. վանական. տեսա. ԴՐՆ ՔԱՐ հրաքարա լերանց պայծառ իրրեւ զապակի. ՈՒՀՈՀ ԻՒՀԲՐՈՒ. 2. ՈՒՐ ՆԻՎ ՊԻԼՈՒՐ ՅԻՒԼ ԻՐՈՒԼԱՆ ՈՒՀՈՀ ՆԻՒՐ:

Obsidional, ale, օպ-ԻՔ-ՆԱԼ, ԱԼ. (պատկ) հայածողի պաշարողաց. 2. (դիհեկան) հատուկ ի պաշարման ժամանակի. ՀԱՀԱՈՒԻՐԻՒՐ ՈՒՔ ԵՒՔՆԻՒ ՎԻՐԻԼԻՒ (ԼՈՒՈ). 3. ՀԱՀՀԱՈՒՐՔ ԼՈՒՔՈՒՐՈՒ ՊՈՒՐՄԱ (ՀՒԼԻ).

Obstacle, օպ-ԴԱ-ՔԼ, ՈՒՐ. արգել. խոչ եւ խոտիճ. խանգարումն. ԻՒՀԼ. ՀԱՆԴ.

Obstination, օպ-ԴԻՆԱ-ԶԻՕՆ, յթ. յամառութիւն. ինաթ:

Obstiné, ée, օպ-ԴԻՆԻ, ԱԻ. յամառ. հետս. ինաթը:

Obstinément, օպ-ԴԻՆԻ-ՄԱՆ, ին. յամառութեամբ. ինաթը ՀԼԸԼԼԼ:

Obliquement, օպլիքըմ՚ան, ած. կողմնանակի իմի. խոտորնակ. կամակոր. թեւր. ևանդիւնեմ. խրթ. խրթին. փոլուշըք պէր ինուշ իլէ:

Obliquité, օպլիքիթէ, է. թեքութիւն. ծռութիւն. 2. խոտորութիւն. ևենգութիւն. խրթիլիթ. 2. փուշուշըք. նոպէրութիւն:

Oblitération, օպլիթէրասիօն՚, է. ջնջուածք. պղտիր. պղտրութ:

Oblitérer, օպլիթէրէ, ն. ջնջել. եղծանել. անհետ առնել. պղտիրք. նոպէրիկ եմ. S՚ —, յ. եղծանել. խափանել. 2. լնուլ, խնուլ (խոզովակաց). պղտրիլ. պղտրել. օլմք. 2. պօլմք. փանմք:

Oblong, ongue, օպլօղ, օղի, ած. երկայնաձեւ. երկայնագոյն. ոռոնոմա. ակրոհի:

Obole, օպօլ, է. դանկ. խերեւէշ. մանղըր. փուլ:

Obombrer, օպօղոպ, ն. ծածկել. հովանի առնել. իեղլէմ. եօրնիթ. իեօլիե եմ:

Obreptice, օպ-էբ՚թիս, ած. ճշմարտասոյզ բանիւք, զի զչեզով իմի ընկալեալ (չնորհք). ևէնիկ հոփէնի իլէ ափըրմըշըլ (պէրսի):

Obreptlement, օպ-էբ՚թիլ-ըման՚, ի. ճշմարտասոյզ բանիւք. ևէնիկ հոփէնի իլէ:

Obreption, օպ-էբ՚սիօն՚, է. զեղչելն, ծածկելն զճշմարտութիւն. ևէնիկ հոփէնի:

Obscène, օպ-սէն, ած. պիղծ. անպարկեշտ. լկտի. նախատինք. ևոեոդինչ. ֆոհիչ:

Obscénité, օպ-սէնիթէ, է. պիղծ բանք, նկար, գործ. պղծութիւն. յայրաստութիւն. լկտութիւն. նախատինք, ևոեոդինչ. ֆոհիչլէթ:

Obscur, ure, օպ-սիւր, ած. խաւարին. մթին. 2. աղօտ. մթագին. 3. անծանօթ. անհասկնալի. գաւեռ. 4. դժուարիմաց. անյայտական. փորձլը. 3. փանքէ. ծօյօ. 3. դէրլէնիչ. էնիպըրըշ. 4. անլուսաշող. էնիպըրըշ. 5. անլուսաշող. էնէ չէնիկ:

Obscurcir, օպսիւրսիր, ն. մթագնացնել. նանմացուցանել. ծածկել. փորձնիմ. փոխմինք. իեչլէմիթ: S՚ —, յ. մթանալ. նանմանալ. փորձնիմ. փանմք:

Obscurcissement, օպսիւրսիսման՚, ար. խաւարումն. խաւարութիւն. 2. դժուարիմացութիւն. մթագութիւն. անյայտութիւն. (իչոնել) ևոսիոնըմը. փորձլա. 2. անլուսաշէնէ. էնիպրիչէ:

— de la vue, մթագութիւն աչաց. չլացութիւն. իեօղ փորձլը:

Obscurement, օպսիւրման՚, ի. ընդ աղօտ. անյայտ. յանծանօթ. ափըրմանլէթ. պէրլէնիչ պէր ինուշ իլէ. ևոնըշայրաթ:

Obscurité, օպսիւրիթէ, է. աղջամուղջ. խաւար. մութ. 2. մթագութիւն. անյայտութիւն. 3. անարգութիւն. նկնութիւն. գձմութիւն. անյայտութիւն. մնութիւն. փորձլէթ. 2. նչի անլուսաշէնէ. պէրլէնիչլէթ. չէրինէչէթ. 3. հոփէրլէթ. պէրլէնիչլէթ. իուլուշըլէթ:

Obsécration, օպսէգրասիօն՚, է. պաղատանք (ձարտարախօսի առ Աստուած). իուչնէնէր:

Obsécrations, է. յ. համաչխարհի պաղատանք առ Հասանկեցուվք վանի զգիանն հաչտեցուցանելոյ. ֆէլսէֆի վրիշնէրա իլէհլէրէ ալան իուսուֆ պասա:

Obséder, օպէդէ, ն. պահեալ պաշարել. շուրջ նըս-

ապրի արկանել. յանդիման դնել. 3. առգրաւանել. յանդիմանել. խիթրաբ խիմբ. ծանէնէ, փարբը գօմբ. 3. ընդնամբ. Նրանէնէ վարմբ։

Objectif, ive, օպյէքթիֆ. էյ, ֆ. դիտական. աչքհական նպատակի աչաց ետմնաց. նպատակի. 2. նպատակի (ապակի հեռադիտի). ապակեայ. Նախատեսութ. 2. ապրհեր իմաստասիրութ. 3. ապրհեր (ապակի հեռադիտի). ապակեայ. Նախատեսութ. 2. ապրհեր իմաստասիրութ. 3. ապրհեր (ապակի հեռադիտի). ապակեայ. Նախատեսութ. 2. ապրհեր իմաստասիրութ։

Objection, օպյէքշօն, էբ. դժուարութիւն. կնճիռն. խնդիր հակառակութեան. ընդդիմադրութիւն. իրիւրուլ. փարբ ըլամ աշօղ։

Objet, օպյէ, ար. դիտակ. նպատակ. նիւթ մտաց կամ աչաց. 2. նպատակ. դիտաւորութիւն. վախճան. 3. պատճառ. նշանակ. ի. բան. իրք. նիւթ. նպատակ. 2. պրաւ. նիւթ. Նախատեսութ. 2. պրաւ. նիւթ. Նախատեսութ. 3. պատկեր. Նախատեսութ. 2. պրաւ. նիւթ. Նախատեսութ. 3. պատկեր. Նախատեսութ։

Objurgation, օպյէրկէյշօն, օղի, էբ. կշտամբութիւն. սիրեմ. խրատ։

Oblat, օպլա, ար. մանուկ նուիրեալ միաբանի. 2. աշխարհական եղբայր (ի վանս). Նախատեսութ. 2. ընծայ. նուէր. Նախատեսութ. 2. հնազանդ. Նախատեսութ։

Oblation, օպլէյշօն, էբ. մատուցումն. նուիրումն. 2. ընծայ. նուէր. Նախատեսութ. 2. հնազանդ. Նախատեսութ։

Obligation, օպլիկէյշօն, էբ. պարտիք. պարտուց. պարտաւորութիւն. պատշաճ. 2. մարքական պարտաւորութիւն. ընդհանրապատուհութիւն. Նախատեսութ. 2. մարքական պարտաւորութիւն. ընդհանրապատուհութիւն. Նախատեսութ։

Obligatoire, օպլիկատուար, ֆ. պարտաւոր. սահմանի. բռնադատիչ. հարկիչ. պետ. պօրէլա Նախատեսութ։

Oblige, օպլէյճ, ար. պարտական. 2. երախտագիտ. երախտաւոր. 3. գաշն ունման. պօրէլա. 2. յարէր Նախատեսութ։

—, ée, ֆ. ընդհանրապատուհութիւն. 2. մտերմական. կարեւոր. անհրաժեշտ. հնազանդ. 2. ստիպել. լուծ. վախճ։

Obligeamment, օպլէյճամէն, ադ. քաղդրութեամբ. մարդասիրութեամբ. հաճոյագոյնս. փարեվէրէ, ինանիչներէ։

Obligeance, օպլէյճանս, էբ. մարդասիրութիւն. երախտաւորութիւն. լաւիկութիւն. փարեվէրէ։

Obligeant, ante, օպլէյճան, անդ, ֆ. մարդասէր. բարեբարոյ. երախտաւոր. հաճոյական. լաւիկ. փարեվէրէ։

Obliger, օպլէյճէ, ն, ատիկել. բռնադատուել. հարկել. պարտապան կացուցանել. 3. դնել յերաշխիք, ի գրաւ. 3. ծառայութիւն, երախտիս առնել. երախտաւորապատ. ընդհանրապատ կացուցանել. իրաւ, իմաց, ներողութ երկիր. 2. հեշտալիրեր, ըրհիմնե գօմբ. 3. Նրբաւորել, նայէ՛ երկիր. մարնան գնալ։

Տ՛ —, յ. երաշխաւոր լինել. խոստանալ. ինքիլ օլմաք. Նախատեսութ։

Oblique, օպլիք, ֆ. կողմանակի. մեւեր. խոտոր. կամակոր. անուղիղ. 3. հոլովական. (Նլոլ) որ չէ ուղղական. նոդէյ. երբէ. Նախատեսութ. 3. երբ. սափա. ինանա Նախատեսութ. 3. պէտ իրեքէ օլմայան (Նախատեսութ)։

բիտրդ, կին չքնաղագործ. 3. որդն կծկիտալ եւ փակիտալ ի պատուանս. կծիկ. հատ բեղ. փերի. ճիճնիկն. 2. կիսաշէն բեղ, փորը. հիւանդ փերիքատ. 3. փօշտաղ ներկել փորտ. պոպոմ:

Nymphée, նէնֆէ, էֆ. բաղանիք զարդարեալ արձանօք. նաւահանգիստ ի ջրոյն համար:

Nymphomanie, նէնֆոմանի, էֆ. հարսնամոլութիւն. ճիճնէն էնել ղանիլ:

Ô!, օ, ինչ. ո՛. ո՛վ. բա՛բէ. ո՛հ. հե՛յ. ե՛. ե՛յ:

Oasis, օազիս, էֆ. գաղաբանավայր յաւազուտս անապատն. ջերմուկ ջրոյր չինեն էրէ:

Obédience, օպէտիանս, էֆ. հնազանդութիւն (վանականաց). 2. հրամանն հնազանդութեան. 3. պաշտօն ի վանս. 4. հնազանդ գաւառքահանայապետութիւն. (բոհիպէր) ճոխ էնէն, ներսը. 2. ոչէր բոհիպ վերէնէն էնինեմ. 3. մանուկըդ ներսը ճոխ, մանուկ. 4. րի՛ փոփոխըն ոչէրնէ ճոխ օլան էյսնի:

Obédiencier, օպէտիանսիէ, ար. վիճակաւոր ի հնազանդութենէ եւրի. խոլընըդ ներսն էնէն վէ խանվանը օլմայսդ ոչէր ջիսդնի խըշնի էրէն բոհիդ:

Obédientiel, elle, օպէտիանսիէլ, ական. (երկիր) ընդ հնազանդութեան քահանայապետի կամ պատշաճեալ քահանայապետականն առնեին. րի՛ փոփոխըն ճոխ օլան ոչէր:

Obéir, օպէյր, ն. հնազանդել. հպատակ լինել. 2. գնդիլ. տերդի տալ. ներսն էհմախ. 2. պալ էյմախ. էնմախ. ասյմախ:

Obéissance, օպէյսանս, էֆ. հնազանդութիւն. հլուսակատութիւն. հպատակութիւն. ճոխնիլէխ. ներսն:

Obéissant, ante, օպէյսան, անդ, ական. հնազանդ. հլու. հպատակ. 2. կանուղ. փափուկ. ներսնը. ճոխնիլ. 3. եասյմախ:

Obélisque, օպէլիսք, ար. կոմաղ. բաւրգն. փէթիկ նալ:

Obérer, օպէրէ, ն. ընդ պարտուօք արկանել. ծանրաբեռնել պարտուօք. պօրճնէն էհմախ. պօրճ ալնըն պրաճմախ:

S' —, յ. ի պարտիս անկանել. ընդ պարտուօք մնռանել. պօրճնէ օլմախ. պօրճ ալնըն փոնէմախ:

Obésité, օպէզիթէ, էֆ. շաղղայնդղ պիրութիւն. բազմադէզ ճանճրութիւն մարմնոյ. ղայնի ոնմիլախ. ընչմանըդ:

Obier, օպիէ, ար. կարծր բաւշաակ. ակ. պոպրըման աղաջը:

Obit, օպիթ, ար. պաշտօն հանգստեան ննջեցելոց. ներհոմլար ճոռը էնէն օլան փոփոս վէ ասլանի:

Obituaire, օպիթիէր, ական. ար. (մատեան, արձանագիր) հաստատեալ պաշտամանց վասն ննջեցելոց. ներհոմլար էնէն փօռոմա փոփոս վէ ասլանըրըն (փէֆնիէրի):

—, ար. արձանագիր, մատեան հաստատեալ պաշտամանց մեռելոց. 2. յայնմ ննջեցեալ ժառանգաւորի. ներհոմլար էնէն փօռոմա փոփոս վէ ասլանըրըն մոզպոնոսը. 3. ներհոմ օլան փէնէնէն էհրինէ կէնէն փոփոխ:

Objecter, օպճէքթէ, ն. ընդդէմ բանել. խնդիր ա-

ած. Համարական, վարկի (արժեքդինք դահեկանաց). ննիպոլի (փշոքի)։ [նոգա ափնէ։ —, ար. դահեկան. արծաթ.

Numéral, ale, նի-հ-ա-լ, ած. թուական (անուն). այլը կ՚օգնէրէն։

Numérateur, նի-հ-ա-դիչ, ար. Համարիչ, անուանիչ (կատարյ թուոց). ափիկ։

Numération, նի-հ-ա-ութիւն, իգ. Համար. թուութիւն. Համարիչ. 2. Համարողութիւն. այլա. 3. Ի՛նչ ըսիմ։

Numérique, նի-հ-իկ, ած. թուոց. թուական. այլոյ պայիր. ափիկ։

Numériquement, նի-հ-իկ-ապէս, մ. թուով. ըստ թուոյն. ճշգրիտ Համարով. այլապա. ինձիկ այսպէս։

Numéro, նի-հ-ո, ար. թիւ. թուագիր. 2. նշան, գրոշմ կերպասուոց (ի գիտութիւն վաճառողի). 3. ապգ. տեսակ. բոխմ. նիշանի էմար. 3. գոտոլ նիշանը, պոմզաքը. 3. այլ. ճինա։

Numérotage, նի-հ-ո-ագ-ութիւն, ար. թուագրութիւն. նշանակելն թուով. բոխմլամա. ինչ էր?

Numéroter, նի-հ-ո-ագրել, ն. թուագրել. գնել զթիւս ի վերայ. նշանակել թուով. բոխմ, նիշան գօմակ. բոխմլամակ։

Numismate, նի-մ-իզմատ, ար. դրամագէտ. խոփ ափնէրէն խոխոպ անինիշալար ալնա. պէրահիմիչինաս։

Numismatique, նի-մ-իզմատիկ, ած. դրամագիտական. դահեկանաց նախնեաց. խոփ պէտան ափնէրէրինէ պոյիր։ —, իգ. գիտութիւն դահեկանաց նախնեաց. դրամագիտութիւն. խոփ պէտան ափնէրէրի իլի. պէրահիմիչինաք։

Numismatographie, նի-մ-իզմատոգրաֆի, իգ. դահեկանագրութիւն. ճառ դահեկանաց նախնեաց. վե՛ֆի պէրահի՛մ ի-նիչիֆոպոլիէն։

Nummulaire, նի-մ-իլ, իգ. տունկ դրամատերեւ. 2. դրամախտցի. ալիր ալ խալէրտէ խոփրտէը ֆիրան. 2. ալիր ալ գոպո-իլա- ալեօճէք։

Nuncupatif, ive, նոյնի-ֆ-ա-դիֆ, իվ, ած. ի բերանոյ (կտակ). ապըզպան (վոխիկն)։

Nundinal, նոյնտին-ալ, ար. նշանակիտալ օր ասնավաճառի. ի-այիկն օլան փոնոյիր նի-նի-։

Nundinale, նոյնտին-ալ, ած. իգ. **Lettres nundinales**, նշանագիրք ասնավաճառաց. ուր առաջին նշանագիրք աղիսարեաց ար նշանակելին առ Հռոմայեցիս։ զառուրա ասնավաճառաց. փոնոյըրլըը նի-օ-նիչիրէն ափիչ հ-ա-ր-ֆ։

Nuptial, ale, նի-փ-իալ, ած. ամուսնութեան. հարսանեաց. առագաստի. նի-փ-ահ. արօսի։ [րտակ. կնոջ։

Nuque, նի-կ, իգ. ծոծ-

Nutation, նի-ւ-ա-իոյ, իգ. ճօճուածք, երերուածք (առանցիւ երկրի). 2. հակուածք (արեգակաց) յարեւագական կայս. իհրի-ւ՛ղի փհվի՛րի երկ։ 2. (ֆիզիկական) ի-նիչիլ փօնիչ-ի, ճեյլի։

Nutritif, ive, նի-ւ-ր-իֆ, իվ, ած. սննդական. սնուցիչ. պէ-լիյի-ա-ճիրտիֆ-ղափ։

Nutrition, նի-ւ-ր-իւ-իոյ, իգ. սնունդ. սուածութիւն. պէ-ոլինիլ։

Nyctalope, նիկ-տա-լոփ, ար. եւ իգ. գայգասուս. ինիչ ի-նի-փէ-ղափ էյի ի-օրէն. բա-ղէօր։

Nyctalopie, նիկ-տա-լոփի, իգ. գայգասուսութիւն. ինիչ ի-նի-փէ-ղափ էյի ի-օրմէ։

Nymphe, նինֆ, իգ. նիմֆիպոյ. յաւերժահարսն. յաւերժահարսն. չահասպիտա (գիտուց, անուսուաց). 3. օ-

խառնուած գունդ. 3. ոյդն ինչ ապրակերպութիւն. խուռն ինչ խառը. աշապէս դաշնակ. գունակ բիւռ վերնաշորեակ. կնկայ 2. բիւռնկերին ուշքը նկնալ, խելքին 3. ալ պատկառ ֆոթե. հիանալ խելագնալ:

Nuance, նիւանս, ն. բաբառը խառնել կամ կարգել զգոյնս 2. մաղը եւ աճով նկարագրել (գծագրս ուրուք). կիլ պատկեր վանք կնկայ 2 պատկերին վանք կոմք:

Nubecule, նիւպէկիւլ, ն. մեծութը կամ մէգ ալեաց. կիօշ պիսակը:

Nubile, նիւպիլ, ած. (աղջիկ) հարսնացու. ամուսնանալի. հասուն. կերեր. պատրաստ. կվկնկեր:

Nubilité, նիւպիլիթէ, ն. արքունք սրբ ամուսնութեան. կվկնկեր կամ պիսակ գնալ:

Nudité, նիւտիթէ, ն. մերկութիւն 2. ամօթագրք. կշորտիքսէ. 3. կոտոր կերերէ:

Nudités, ն. յ. նկարք մերկ անդամք. կշորտ խոովիչ:

Nue, նիւ, ն. ամպ. մէգ. պատկառ. փառ. պիսակ:

Faire sauter qn. aux nues, գայթագուցանել կօտկնկիսիր մէ. փշաքաղիլ:

Tomber des nues, հիանալ սթափանալ. ապշել. հեչյոն օլմակ. լռմակ:

Nuée, նիւ, ն. ամպ թլխայորդ, մրրկածին 2. ամբոխ. խուռն բազմութիւն. տարմ (թռչնաց) 3. ամպրոպ. մրրիկ. փոթորիկ. էայ նկիերեին պատկառ 2. պիսակ. կշորտ. 3. էայ փոխբերութ:

Nuement, պ. Nûment.

Nuer, պ. Nuancer.

Nuire, նիւիր, ն. վնասել. անհրաւել. զրկել. կռճկիմիկ. ընդդէմ կերթալ:

Nuisible, նիւիզիպլ, ած. վնասակար. կեռերիլ. ընդդիմակաց:

Nuit, նիւ, ն. գիշեր. ցայգ 2. խաւար. աղջամուղջ 3. մահ. կեճ 2. գիշերանոց 3. կօլէճ:

De —, պ. գիշերի. կեճկէնէն: — et jour, զցայգ եւ զգիշերի. զամբ եւ զգիշեր. կեճ կնամիչ:

Nuitamment, նիւիթամմէն, պ. զցայգ. գիշերային. գիշերախառն. կեճկէնէն:

Nuitée, նիւթէ, ն. ցայգութիւն. գիշեր մի տղոյն 2. աշխատութիւն գիշերոյ. տքնութիւն. տէր պէրնէն կեճ 3. կեճ պահելի, էլէ:

Nul, ulle, նիւլ, ած. ոչ. ոչ ոք. ոչ ինչ 2. անգոյ. անվաւեր. անհատատատ 3. անպիտան. ապաժաման. կիւ գիմի. հիւ պէր չկ 3. կերթալ. ասչըմալ. հիւ 3. պէր էլէ կերմիչ. չըմէ:

Nulle, նիւլ, ն. անկայատական նշան. անկանոնական գիր. մանուշակ. պօլ բոփմ:

Nullement, նիւլմէն, պ. ընաւ ոչ. ոչ իւիք 2. վայրապատ. առանց հատատատութեան. անվաւեր պայմանաւոր. հիւ պէր վհմ կնկ 2. կերմիչ. ասչըմալ կուրդ էլէ:

Nullité, նիւլիթէ, ն. չէութիւն. ոչինչ 2. անհատատատութիւն. անվաւերութիւն. չգօրէն 3. անպիտանութիւն. անգաւակատութիւն. հիւլիւթ. կօֆլոթ 2. ասչըմլըգէ. կերմիչկէ 3. էլէ կոտրմալգէ:

Nûment, նիւմէն, պ. մերկապար. մեկին. յայտնապէս առանց ներգութեան 3. լոկ. մի միայն. բուն. ալէթիւրի. փոլբոս. ալէթիւրան ալէզմ 2. սալի. կալէնէզ. փօ փոլբոս. սալ:

Numéraire, նիւմէրէր,

հերկելոց. իւր փոխ- նիվն ակոր-ելի-ս իւր. 3. իւր փո- խ- նիվն ակ. որ-ելի-ս իւրոյն է-նիւ-րի-:

—, ած. (արօր) զառաջինն հերկիալ. 2. (առաւանորդ) երկրի զառաջինն հերկելոյ. իւր փոխ- նոպատ օրհ-ս. 3. իւր փոխ- նիվն ակ-որ-ելի-ս ընդրուզը (օնփուզը):

Novateur, նովատէօ-, ար. նորոգիչ. նորակրօն. նորաձեւիչ. խակագործ. իրինիւթ ակվիր. իրինիփրն իրինոյ ընչ-նիր ընդեարը. ի՛հի պիփատ:

Novation, նովասիօն, իգ. նորոգութիւն. փոփոխութիւն. իրինիւթ. ինիպիւթ. ինդպրիլ իհնի:

Novembre, նովեմպրը, ար. Նոյեմբեր. տրէ ամիս. ընըրի՛նի ասնի:

Novice, նովիս, ար. նո- իգ. նորընծայ. նորասուռ. նորիկ. 2. նորընծայ (յա- յրուեսաս). աշակերտ. իմ- րատվարժ. փո-րիր. փո-պինփատ. 2. ածկոտ. լոյիրտ:

Noviciat, նովիսիա, ար. նորընծայութիւն. 2. ժա- մանակ նորընծայութեան. 3. նորընծայարան. 4. աշա- կերտութիւն. նորընծայա- թիւն (յարուեսատի). փո-րիր- իւ. փո-պինփատըդ. 2. փո- րիրիւ վոխիը. 3. փո-րիփու- նիւ. 4. լոյիրտիւ. ածկոնիւ:

Novissime, նովիսիմէ, մ. նորոպ. ասկաւրիկ մի յառաջ. արդ իսկ. հինիչ. փոհա ընմոխ:

Noyale, նո-յալ, իգ. կատա- ստուպատոտի. ինիւնի պիչնիչ:

Noyau, նո-յո, ար. կուս. կորիզ. 2. սկիզբն. հաստա- տութիւն. 3. միջնատիւն կամ միջին պերսոն շրջանաւոր տան- դըղոց. 4. միջամայր կամ մի- ջին լուսաւոր գունդ (գիսաւոր աստղ). 5. կինդրան. սիրտ. նեղբին գանգուած. բուն մարմին. ինիւրոքի. 2. պո- լոնդը. 3. փոլըգիւնըդրոքի-

պինին օրհ-փիւնի. 4. փո-յ- բո-ֆը- իգնըդը օրհ-ուզիա- իօփ ին ընըդի ը հիա-ի. 5. հերիւնչ. իօոպի. իչ. մոյի:

Noyer, նո-յի, ար. ընկուզենի. ճիվիդ ագաճը:

Noyer, նո-յե, ն. հեղ- ձուցանել. 2. պղիզատել. ողողանել. ա-ա- պօրհ- ծոմոփ. 3. ա-ա պատմոփ, խ-նիփ:

— son chagrin dans le vin, մոռանալ զվիշտս իւր գի- նեաւ. շիրտ իչիրիփ փա- ատվիխինի ա-նա-ինոփ:

Noyon, նո-յօն կամ նիյօն, ար. ատհմանն ի գնդի իսա- ղաւն. ինօփ օյատնատնփա ինոր ընդընըը:

Nu, ue, նի-, ած. մերկ. հագանի. 2. մերկացեալ ի պատնիչ. 3. ծառիւր. մերկ. լոկ. 4. յայտնի. մե- կին. մերկապարանոց. ընդ- լոփ. 2. պոլ, ալըփ (փըլը). 3. մահրատ. ընդալոփ. 4. պիւ- լի. ալիւիտ:

Un va — pieds, մուրացիկ. հեր. չքաւոր. ոչինչ ինհ-հինա:

Le — d'une mure, հարթ ե- րեսք տրմոյ. փիվորըն պի-ղ իի-լի-:

A —, յայտնապէս. մերկա- գոյնս. 2. մերկանդամ. մերկ. ի մերկուց. ալըփ ալըը- ալիւիտ. 2. ընդալոփ. ընդալոփ իւիրն:

Nuage, նի-ա, ար. ամպ. մէգ. 2. տարակոյս. կասկած. պղտորութիւն մտաց. պո- լոն. պի-ման. 2. չի-պհի. իչիւիլ:

Nuageux, euse, նի-աիօ, իօզ, ած. ամպատար. ամպա- լից. միգապատ. պո-լո-ն- լո-. պի-մանը:

Nuaison, նի-իզօն, իգ. ժա- մանակ տեւելոյ հողմոյ. ոչէր րի-վիւորըն ոչ-րպի-յի- պի-պիլ:

Nuance, նի-ա, իգ. տա- տիճան, երփին գունոց. 2.

ասածին. պահ-լեմպե. խնդրո-ղ. 2. պահ-պան վերմե. 3. ընդ-պէյե խնամե. 4. պահ-պանո-ղ. գո-վվերի վերմե. պահ-պանե-լու գործ։

Nourrissage, նո-ւրո-ւթ, ը. — **des bestiaux**, պատճա-բարուծութիւն. հոյվանո-ւ պահ-լեմե։

Nourrissant, ante, նո-ւրո-ւ, ւչ, ւթ. անդամական. անուշի. պարարիչ. պահ-լեյին. պահ-պան. գո-վվերի վերմե։

Nourrisseur, նո-ւրո-ւող, ը. — **de bestiaux**, պատճա-բարոյծ. կովարոյծ. պահ-պան ասիմ էլին ինե պահ-լեյին։

Nourrisson, նո-ւրո-ւն, ը. մանկիկ. ման. 2. ձեռնա-ման. ման. աշակերտ. պահ-պան խանձոց օլան չոճուկ. 2. փերվերուկ. չոյերե։

Nourriture, նո-ւրո-ւթ, ի. անուռդ. հիմ պարա-րիչ. խրա. 2. կերակուր. չաման. բուռա. 3. դայեկու-թիւն. 4. կրթուութիւն. դաս-տիարակութիւն. պահ-պան, պահ-լեյին նե-մանե. 2. փերվերուկ. 3. պահ-պանո-ւթիւն. պահ վերմե. 4. իներոյե։

Faire des nourritures, բու-ճանել գանաատուն. հոյվա-նոն պահ-լեմե։

Nous, նու, պէր. յե. մեզ. 2. մեզ. 3. գմեզ. պէզ. 2. պէզ. 3. պէզ։

— **autres**, մեզ. պէզ։

Nouûre, նո-ւրո-ւ, ի. կար-կատուութիւն մանկան. 2. գըն-դանոն պաղպ. պահ-պան-ըլ-ը. չոճո-փլար ոյ-նոփլարընդե ինո-ւնփո-նըլ-ը. 3. հիվերեր պալ վերմե։

Nouveau, nouvelle, նո-վը, նո-վել, ած. նար. նորոգ. 2. արդի. պրժմիւ. 3. նորա-նըման. ի. անփորձ. խակ. 5. գաղար. մատաղ. երէց. 6. ընծրէի. երէց. 7. պահ. 8. նո-ւրոգ. ի. ած. 5. ինե։

— , նորոգապէս. այն ինչ. **À** —, դարձեալ. վերստին. **De** —, իրենից. ինքրաբ։

Nouveauté, նո-վոթե, է. նորութիւն. 2. լուրք. պըրպայք. նոր լուր. 3. նորո-գութիւն. նորածերք. 4. նո-րանշան, չքնաղ, նորածեւ, նոր իրք. 5. նորի. երեսիայ-րիք. երէցուէ. 2. երէց պահ. հովապե. 3. երէց ընդ-դէմ. ասացողի. ծուէ օլանա գարչը պովա երեսօք էլ ապմա։

Nouvel, elle, ծ. **Nouveau.**

Nouvelle, նո-վել, է. պրպայք. լուր. նորալուր. հաճգաւ. աւետիք. 2. առա-ւոտել. վէպ. նորավէպ. հովա-պե. երաբեր. ի-ճարք. 3. գըսա պահ-լեմե. ինէզգե։

Je sais de vos nouvelles, գիտեմ զգաղտնիս քո. ո-նէն սըրրլարընը պիլէրիմ։

Vous aurez de mes nouvel-les, վաղ հանից ի քէն գվուեժ իմ. չօփ ո-րմէզ ո-նէն հաճգընտան ֆեվէրիմ։

Nouvelles à la main, ձեռ-նագիր պրպայք. եւ երաչը-ը ֆոպիա։

Nouvellement, նո-վելճը-մէ, ի. նորոգապէս. առ-գիտակ. չօփ պեյէլ. պէր ոչ եվ վել. պահ երէնէ։

Nouvelleté, նո-վելճըթե, է. գաղտնապահութիւն, գարծ ընդդէմ ասացողի. ծուէ օլանա գարչը պովա երեսօք էլ ապմա։

Nouvelliste, նո-վելիոթ, ը. լրասէր. յանկացող նո-րաց լուց. 2. պատմիչ նորոց լուց. լրագրատու. հովապե-ովէն, ապրելիբըճը. 2. հո-վապոճի։

Novale, նովել, է. երկիր գառաջինն հերկեալ. 2. տա-ռանորդ անգոյց գառաջինն

կուֆիւն. ծանօթութիւն. ծանօթագրութիւն. 2. ցանկ կարճառօտ. ինքզինքի ահվոյ. հիւթոյկի հալ. պէյան. 2. ճառախտառօր փիհրիմն:

Notification, նօթիֆիքասիօն, էթ. պրոյց. ազդարարութիւն. յայտարարութիւն. խոպէր. պէլտիրմէ. իֆոպէ:

Notifier, նօթիֆիէ, ե. ծանուցանել. պրոյց տալ. պէլտիրմէտ. խոպէր վէրմէտ:

Notion, նօսիօն, էթ. գաղափար. ծանօթութիւն. ինքնավէրօր. խոպէր. ալնալըմ:

Notoire, նօթուար, ած. ծանօթական. յայտնի. աշխարհածանօթ. մալտմ. պէլէ. ալէփէտր. այան է պէյան:

Notoirement, նօթուարման, ած. յայտնապէս. ակնյայտնիապէս. ալէփէտրէն. ինօղ ինօրէ:

Notoriété, նօթորիէթէ, էթ. աշխարհաւանօն յայտնութիւն. յայտյայտնիութիւն. ալէփէտրլըմ. պէյանլըմ:

Notre, նօթր, ած. պէր. մեր. պէնիմ:

Nôtre, նօթր. Le —, մերն. պէնիմքի:

Notre-Dame, նօթրտամ, էթ. ասն սրբոյ կուսին. 2. եկեղեցի Տիրամօր. 3. պատկեր Աստուածածնին կուսին. ալէք պէհլալ իօրհնասա, էտ. 2. պէտէր Մէրիէմ էլէհէտ. 3. ալէք պէհլալ ինօվէրն:

Noue, նու, էթ. խողովակ ատեանց ի կղմընտրէ կամ ի կապարէ. 2. ջրամարգք. մարգճակ. էրէհիքէն, փօրլանօղ օլօք. 3. տուլա էնէնդար. օղլօք:

Nouement, նուման, տր. — de l'aiguillette, կարծեալ արգելումն կամ կախարդումն ծնրդական անդամոց առն. չէփէրէն պօղլամա խախօր պէյնիլմէ:

Noué, ée, նուէ, ած. (մանուկ) կծկեալ, կարկամեալ. օխոփլաքը նուհոփ, պէպտուզ (ջճուփ):

Nouer, նուէ, ե. կապել. պնդել հանդուցիւք. խեղդ արկանել. 2. նիւթել. կազմել. հաստատել. 3. պատատել. ծրարել. պօղլամօք պէյնէմէք. 2. ֆօրմօք պէնէմէք. 3. օրմօք. պօղլամօք:

— , ե. Se —, յ. ի կանց ի պատուղ. դնդանալ պտղոց. ընչքերէ հիվէ պօղլամօք. հիվէնուբ պօղ ինօմնէրմէք:

Nouet, նուէ, տր. քսակ. ծրար. փէռճիկ. ըսէքը:

Noueux, euse, նուէօ, էօզ, ած. ատատախիտ. ատոյք վատակեալ. պուռփուլը:

Nougat, նուկա, տր. կարկանգակ ի նշոյ. պօղչէմ խտուր էլէ:

Nouilles, նույլ, էթ. յտ. դդմուռ. եվէրէլիք. էրէլիք:

Noulet, նուլէ, տր. խողովակ ատեանց. պօմօլուղ:

Nourrain, տ. Alevin.

Nourri, ie, նուրի, ած. պարարտ. դէր. 2. ատոք. ատլըհատ. հատկոմօտուռ. 3. յտրդ. ատատ. զարգարտան (ած). պէսլէ. ըէշման. պօլղուն. 2. պօլղուն (պուղտայ). 3. ղանի. ինօր. պէնդէնլէ (ինհիլմհ):

Nourrice, նուրիս, էթ. ատնատու. գայրակ. ինօփանօ:

Nourricier, նուրիսիէ, տր. այր ատնատուի. 2. ատուցիչ. ինօփանօղն ըօճատը. 3. պէսլէչի:

—, ière, ած. ատուցիչ. ապրնդարար. պարարիչ. պէսլէչի. ինհիդրիչի:

Nourrir, նուրիր, ե. սրբնուացանել. բուծանել. կերակրել. 2. դիւրացուցանել. 3. կրճտել. դատախարակել. ի պարարել. արծարծանել.

3. արեւմտեան հիւսիսի. ընթաց. վերջ հասցնել. 3. ֆրթա եւլ։

Normal, ale, նօրմալ, ած. կազմակերպական. կանոնաւոր. 2. կանոնաւոր. յօրինաւոր. բան. եօրնեւ վերջին. նորոգեալ օրեր. 3. նկարագիր. սբ. նշանակ. սբ։

École normale, ուսուցչաց դպրոց. վարդապետանոց. նոր եւ նորընծեր ուղղութեան։

Normale, նօրմալ, էի. գիծ ուղղորդ կամ ուղղագիծ. նորոգման ալեաց պօս պզբոս ընդունել։

Normand, ande, նօրման, անի, ած. նորմանդացի. նորմանդական. խորամանդ. երկրի. նորմանդիա. ֆուլուզ. ինչ վիճակ։

Nos, նօ, բայմաբարն Notre գերանուան։

Nosographie, նօզօկրաֆի, էի. խօնթագրութիւն. նկարագիր հիւանդութեանց. խոսրեցիւթիւր ընկերի։

Nosologie, նօզօլօժի, էի. խօնթաբանութիւն. խոսրեցիւթիւր պահը։

Nostalgie, նօսթալժի, էի. հիւանդութիւն ի սիրոյ հայրենեաց. վշտի տրչեսիա խոսրեցիւթիւ։

Nostoc, նօսթօք, սբ. լօռ ինչ տիբ նեվեցիքնեաթ խօսսօ։

Nota, նօթա, սբ. (յտ. Des —). միտ դիր. 2. նշանակ միտ դնելոյ. ֆիւիբ էօ. 2. գիր. ելբերի նիլոնը։

Notable, նօթապլը, ած. նշանաւոր. երեւելի. չքնաղ. պերլի. մեշհար. ճեխիմ։

Notables, սբ. յտ. մեծամեծք քաղաքի. գաւառի իրիք. բանկայք. տիր չերհին. եչելիրին վհաճահոս. ահօզ սօհլերէ։

Notablement, նօթապլմանի, մ. երեւելի իմն պայմանաւ. մեծապէս. յոյժ. կեօղ կեօրիւնօը ըսաբ էլի. պէրճիէ. տիւլէլիէ. ճերճիեվեան։

Notaire, նօթէր. սբ. նօտար. գպիր. ատենակալ գպիր. տեսիչ. մահեվան տեսրիչ։

Notamment, նօթամանի, մ. մանաւանդ. առանձինն. յատկանէ յանուանէ. խոսոսա. խոհչէ։

Notariat, նօթարիա, սբ. նօտարութիւն. պաշտօն ատենագպրի, գպրի. մահեվան տեսիչի. տեսրիչլիչ։

Notarié, ée, նօթարիէ, ած. վկայեալ, հաստատեալ ինօտարէ. եղեալ առաջի նօտարի. տեսիչի տրիճերինչլե ակտ օլօնմուշ։

Notation, նօթասիօն, էի. գրութեամբ արութիւն. ցուցանելն նշանօք. բեսի նիլանիբինչլե ընդմ։

Note, նօթ, էի. ցանկ. համար. հաշիւ. 2. նշանակ. նշան. 3. տեղեկութիւն. ծանօթութիւն. մեհնութիւն. 4. նշանագրոյմ երաժշտից. 5. դեսպանական յայտագիր. 6. խարան. բիծ. վատ անուն. ոբֆիրը. հետաւ. 2. ալաթլը. նիլան. 3. հաւչէյէ. մանա. չերհ. 4. մահեվէյ խոսրիը. եվիլ բամբը. 5. խոբերիբ. 6. պէրնամճէյէ պամլաբը։

Noter, նօթէ, ն. նշանակել. 2. միտ դնել. դիտել. 3. գրոյցիլ չանելիս. խոյտատակել զ. յարգարել (զերգ ինչ) երաժշտական նշանագրութիւբ. հարկանել յերաժշտական նշանագրոյմս. նչանամամբ. նչան խօմաբ. 2. ֆիւիբ խօմաբ. պէբճեմ նիլոբ. 3. բհաւչայ նիլոբ. պամլաբմաբ. ճիլիսիբ. 4. (տիր նշանի) մահեվէյ բամբաճա ալմաբ։

Noteur, նօթէօր, սբ. գպիր երաժշտական նշանագրաց. մահեվէյ բամբաճա նիլաբ։

Notice, նօթիս, էի. տեղե-

ազգաբար ծն կին-ալիք հաճիա-ազնի պօսա-պատնեա կին-ալ։

Nonius, նօնիյս-, ար. մա-նրաքաժին ործի (չերկրա-չափութեան)։ (ի՛նչ հնարքով) փե-ձե-ր պերճերկերի պեղալեն ալեր։

Non-jouissance, նոյ-ժու-իզ-սանս-, էթ. չվայելելին. չվարելին. մոգրա-ինկեր. գա-ալանման։

Nonnain, նոնեյ, յ. էթ. հաւա-

Nonne, նոն, յ. տաւոր կուսանի. բահիպէ։

Nonnette, նոնէթ, էթ. մա-նուկ հաւատաւոր. 2. հաց ինչ բոլորչի. բահիպէթիւ. 3. պէր ուչ խոպրլուք ոճիւթ էր։

Nonobstant, նոնօպ-սթան, նե. թէպէտեւ. ընդ հինգն. առանց ինչ արգել լինելոյ. ճարպալ. պատմայարթ. մանի օլմայարթ։

— **ce**, սակայն եւ այնպէս. պա-ձի-մէր իլե։

Non-palement, նոյ-բէման, ար. չհատուցանելին. խոպիմէր։

Non-pair, նոյ-բէր, ած. անզոյգ. կոճատ. իլե։

Nonpareil, eille, նոյբա-րէյ, ած. աննման. անզուգական. անհամեմատ. ինքնապէս. ոչինչերէ նօթ։

Nonpareille, նոյբա-րէյ, էթ. ժապաւէն նեղ յոյժ. 2. մանր չաբարահատ. 3. անզուգական. նչանագիր ինչ կարի մանր. պէր ուչ էկո+ նե-ռնէ չերէին. 2. ոճիւթ չէ+էր պանիկ. 3. պի ինէն խոնօթ խոսթէ իսալեր օլանան իսոպ-խոնի հարթը։

Non-plus-ultra, նոյ-պլյա-էլդրա, ար. վերջին սահ-ման. կեսին աստիճան. ոճն հապատ. ին էկո+ պերճեն։

Non-prix, նոյ-պրի, ար. **Vendre à —**, անարդ. գոյդն ինոց վաճառել. նօթ պեհա-ալնա ոճիւթ։

Non-résidence նոյ-էզի-դան, էթ. հեռաւորութիւն. չբնանեալն յիւրում կայանի. էնկոր ոճիւթբնական ընչպէի. էնրինկ պա-լատնա։

Non-sens, նոյ-սան, ար. անիմաստ, անընդանական ա-սացուած. ինքհասկացող. պօզ։

Non-seulement, նոյ-սիւլման, ըլ. ոչ միայն. մասաս։

Nonuple, նոնիւ-փլ, ած. իննապատիկ. պօթա-չ գնի։

Nonupler, նոնիւ-փլէ, ն. իննապատիկ գործել. պօթա-չ գնի իմէթ։

Non-usage, նոն-իւզաժ, ար. անկիրարկութիւն. չվարելն. գա-ալանման. ոաթ պի իմնիմա։

Non-valeur, նոյ-վալյօռ, էթ. անբերութիւն. անպէ-տղութիւն. անգործութիւն. 2. չընկալեալ տուրք. ան-յոյս պարտք. հաւաքըզլըքի. էնար ինիրիմ։ 2. ինահնիլ օլանմըշլ ալան. էյնրիթ+ ալաճաք։

Non-vue, նոյ-վիւ, էթ. թանձրամած մառախուղ. ինօզ. ինչիզ պիման։

Nopal, նօբալ, ար. հնդիկ թզենի. թզենի որդան կար-մրոյ. էնէն պէռնէա ինձերի ա-ղաջը. փերմըզ ինձերի։

Noper, նօբէր, ն. առնարել գաառխս. ցահայը ինարամաք. ծրմըզը իւր ցահանէն պէռյէ-լերինի փօթորմաք։

Nord, նօռ, ար. հիւսիս. հիւսիսակողմն. 2. հիւսիսի. հողմ հիւսիսային. չնմալ. իզլըզլ իարթը։ 2. իզլըզեղ փօրնաք։

Faire le —, ճանապարհորդել ի կողմանս հիւսիսոյ. չնմալ իարթէզրեան ինձեռա-լոփ էնիչէ։

Nord-est, նօռ-էսթ, ար. հիւսիսային արեւելք. 2. ա-րեւելեան հիւսիսի. չնմալ էկ ձելըզէ մաղէնի. 3. փօրնաք։

Nord-ouest, նօռ-ուէսթ, ար. հիւսիսային արեւմուտք.

նասպ եղիմ , օլմ · 2 · նասպ եղիմ ասելհայեցական :

Nominativement, նօմինատիվման , ած · յատկանէ · յատնաւանէ · տոբջյա :

Nommé · նօմէ , ած · անն · անուանեալ · կոչեալ · նշանակեալ :

A point —, ի դէպ , ի պատեհ ժամու · եկի վրդովմամբ · վրդիվնաթա :

A jour —, ի ժամանակեալ աւուր·ի·տարւոյ վերկրկին կիանաթ :

Nommément, նօմմէման , ած · յանուանէ · տոբջյա :

Nommer, նօմմ , ն · անուանել · անուն դնել · կոչել · 2 · անուանել · կարգել ի պաշտօն ինչ · կացուցանել · 3 · յայտնել , ծանուցանել յանուանէ · ապ փոմաթ · ըղձըմաթ · 2 · խոչէմ , նասպ եղիմ · խայինի եղիմ · 3 · խոչին վերմէթ · խոչելի պէյան եղիմ :

Nomocanon, նօմօքանօն , սբ · մատեան օրինաց եւ կանոնաց · նամուս վե քանուն էլոմաղ :

Nompareil, ր · Nonpareil.

Non, նո , ոչ · խոյըր · խօթ · — plus, ոչ եւս · 2 · եւ ոչ (եւս) · նոյնպէս եւ (նորա) ոչ · փոյբը հէկ · 2 · (Ուխ) պէ (պէն) :

Nonagénaire, նօնաժէնէռ , ած · ինանեամեայ · ինանամեայ մարդ · փօքառն խալըմաթ :

Nonagésime, նօնաժէզիմ , ած · սբ · ինանեորդ (աստիճան ի ծրի խաւարման) · փօքառնըճնըը (տէրմէն) :

Nonante, նօնանթ , ած · ինանասն · փօքառն :

Nonantième, նօնանթիէմ , ած · ինանեորդ · փօքառնըճնըը :

Nonce, նօնս , սբ · դեսպան , պատուիրակ քահանայապետին · 2 · պատգամաւոր (խորհըրդականացն Գողոնիացւոց) · Րիմ փոխաբերնըն էլէնի · 3 · (Լեհիւհան բէնտալ էկզորընըն ինձլէնինի ալպաս օլան) ինձլէնաբ :

Nonchalamment, նօնշալամման , ած · անփութութեամբ · անհոգութեամբ · 2 · թուլութեամբ · մեղկագոյնս · հաճոյքասիրաբար · պէյաց · 3 · կենդանի · ջերմեռանդ (խօսիլ) :

Nonchalance, նօնշալանս , էն · անհոգութիւն · հեզգութիւն · 2 · թուլութիւն · մեղկութիւն · հանգիստասիրութիւն · եհմալըքը · 2 · կենդանի · ջերմեռանդ պէյան :

Nonchalant, ante, նօնշալան , անթ , ած · անհոգ · հեզգ · 3 · թոյլ · մեղկ · հանգիստասէր · եհմալը · 2 · կենդանի · ջերմեռանդ պէյան :

Nonciature, նօնսիատիւռ , էն · դեսպանութիւն , պատուիրակութիւն ի կողմանէ քահանայապետի · 2 · ժամանակ պատուիրակութեան · 3 · դեսպանատուն պատուիրակի քահանայապետին · Րիմ փոխաբերէ կենդանին ջերմեռանդին · 2 · կենդանի · ջերմեռանդ · 3 · Րիմ փոխաբերէ կենդանին ջերմեռանդին :

Non-conformiste, նօն-ֆօրմիսթ , սբ · չհպատան (ընդ արիոսիոյ կրօնից Անգղիացւոց) · այլակրօն · (Ինկլիզ տէնկլերին ջերմեռանդին) իսպի օլմայան · ածէրբ ջերմեռանդին օլան :

None, նօն , էն · իննեորդ կամ ճաշու ժամ հասցաբաշխոց ազօթից · էկլէսի պոռաքընըն պօքառնանօռ ասուիը :

Nones, նօն , էն · յ· եւ թիներորդ օր Մարտ , Մայիս , Յուլիոս եւ Հոկտեմբեր ամսոց եւ հինգերորդ այլոց ամսոց · Կոխ Բօմբլըսըրն կոխըրնօռ պօռը այսրըն կէօնինճի վը պռաբ այսրըն պէկլէմի կիանի :

Nonidi, նօնիտի , սբ · իննեորդ օր տասնօրեայ չափաթիւ առամնոյ ընկերհաշուոյ Գողոնիացւոց · Ֆրան-

Noliser, ր. Fréter.
Nolissement, նաւվարձանք, ար. նաւավարձութիւն. նաւվարձ։
Nom, անուն, ար. անուանք. յատկացուցիչ. 2. բաս. անուն. բարբառ. 3. հռչակ. համբաւ. հռչակ. 4. անուն ազնուականութեան. քաղաքացիութիւն. ապրի իմ. 2. լաւկին. 3. շան. նամ. 4. փիլիպոսկէ։
De —, անուանբ կոչում. անուանբ միայն. իմ իւրաքանչիւր։
Nomade, նոմադ, ած. համառաւական. արօտական. վայրկառուն. ինօրէր ելլէ։
Nomance, **Nomancie**, նբ. անուանակոչութիւն. իմ նոմանի, հարցնելը ըլլալու ձեւ։
Nomarque, նոմարք, ար. կառավարիչ, գաւառապետ գիտցողց. իմ Մեծերը ըլլալուն էյլերին այորը։
Nombrant, նոմբրան, ած.
Nombre —, թիւ. առյբ։
Nombre, նոմբր, ար. թիւ. համար. 2. հաշիւ. կարգ. 3. թիւ (միաբար կամ բազմաբար անուանց). 4. թիւ. թուանշան. 5. բազմութիւն. 6. կշռութիւն. դաշնակութիւն. առյբ. 2. հնոտ. արբր. 3. ոտք. 4. բոմբ. 5. ջոխտ. տերեւ. 6. վէրն. ահեղ։
Dans le —, ի բազմաց միջի. ջոխտբն արուբնա։
Nombrer, նոմբրէ, ն. թուել. համարել. առյնել։
Nombreux, euse, նոմբրօ, էօզ, ած. բազմաթիւ. բազում. 2. կշռեալ. թուեալ. դեղեցկապիր. դաշնակաւոր. ջոխ. 2. վէրնէն. ահեղէն։
Nombril, նոմբրի, ար. պորտ. ինօրէ։
Nome, նոմ, ար. ապողովեան նուագ (առ Յոյնս). 2. օրէնք, նահանգ, կուսակալութիւն հնոց Եգիպտացւոց. (Բառարբն) պէր նուվ գոհելէ նաղիւն. 2. էութէ պիտանաբա Մբուբր էյալէրի։
Nomenclateur, նոմանքլատէօր, ար. անուանագրող. ծառայ յանուանէ ծանուցիչ (առ Հռոմայեցիս). 2. անուանագէտ. բովանդակիչ, կարգիչ անուանց (գիտութեան իրիք). պէրինէն ապերինէն էոգին ապրանբաբա գատէյառա գէօլէ. 2. (պէր ինչին) լաւկինէրինէ հոգլայան, արբոյա գօյան. էառնէլինա։
Nomenclature, նոմանքլատուր, էբ. անուանակարգութիւն. բովանդակութիւն անուանց (գիտութեան, արուեստից). էգնա՛ք էառնէ. էլգաշ հմմառաբբ։
Nominal, ale, նոմինալ, ած. (կոչելն) յանուանէ. 2. (արօք) յորում առնի յիշատակ անուան ոբուբք. ապբ էոգ էլէ. 2. էլէնափ պէրինէն էոգ անբլան (գառա)։
Valeur nominale, անուանական արժէգինբ. էոգ գինոյ։
Nominataire, նոմինատէր, ար. անուանեալ. կարգեալ յարբայէ ի հաս ինչ. ընդունիմ օրառնմալ. պէր ընտիրնէ նառագ օրառնմալ գէմբ։
Nominateur, նոմինատէօր, ար. անուանող. որ կարգէ զոր ի հաս ինչ եկեղեցական. ընդունիմ առիւգ. պէր ընտիրնէ նառագ էորէն։
Nominatif, նոմինատիֆ, ար. ուղղական. անուանական. 2. անուն բայի. բէֆ. պինա՛ փ բէֆ. 2. հրանէ՛փ ալէյմ։
Nominatif, ive, նոմինատիֆ, իվ, ած. (ցանկ) անուանց. անուանական. իսիմէբ (ֆիհրիսի). էառնէյէ փոյբբ։
Nomination, նոմինասիօն, էբ. կարգումն, անուանումն ի պաշտօն ինչ. 2. իրաւունք անուանելոյ կամ կարգելոյ ի պաշտօն ինչ. պէր մանըզոռ

ՆԵՐ ԽՕԼՈՒՆՈՒ ԽՕԼԱՀՈՏՔԻ ԻՓԻՆ ՊԻ-ՅԻ-ՀԻ-ՈՒԻՐ ՀԻԼԱՀԻ ՊԻ-ՅԻ-Մ. 11. ՓԻ-ՈՒՓԻ-Լ. ՓՕՓՕՐՆԻ:

Noir, oire, ՆՈ-ՈՐ, ած. սեւ. ՀՄ-ուխ. 2. կապուտակ. կապուտակեայ (վէրք). 3. տրտում. տխուր. 4. աղտոտ. 5. ձանխոտ. չար. վատ. 6. ապիրատ. ժանտ. 7. մեմին. խաւարչուտ. ախոհ. փորս. 2. ծծրմըղ. 3. ընտանի. հոհոռուն. 4. փերի. 6. ահագոռոզ. փորս. 6. ին-ֆախոր. ֆինու. 7. փորոնըբէ:

Froid —, ցրտաշունչ եւ պղտոր օդ. ոօոսփ վի փոփոնըբի հովս:

Rendre —, չարտահամբաւ առնել. պղտորել. ապականել. ՊՈՐՆՈՐ ՈՂՋՀոսի. պիտի կինիք:

Bête noire, արջնահմայ եւ րէ (վարազ...). 2. ապր առնէի. ԽՈՊՈՆ ՓՇՈՈՂՈՐ ՀՈՈՆԻ ՒՈՒՆԻ ՔՈՀՈՐ ՀՈՅՂՈՒՈՆ. 2. ՈՒՎԻՐՈՒՓԻ ՓԻՐԻ:

—, ած. սեւամիտ. սեւ գոյն. սեւ հոգի. 2. ապր սեւամտի. ախոհրբէ. ախոհ բինի, պօյո. 2. ապրող. Ս-ՈՐՈՆՐԸ:

Faire du —, խորհիլ տխրաբար. ՓՈՈՎԻՓԻՆԻ ՇԻՅԻՐ ՓԻ-ՇԻՈՈՒՓԻ:

Noirâtre, ՆՈՈՈՐՈՐՋ-ՈՒ. սակաւիկ մի սեւ. սեւագոյն. ախոհկա. ՓՈՐՈՅՈ ԸՈՐՈՐ:

Noiraud, aude, ՆՈ-ՈՈ, ՕՈ, ած. ՀՄ-ուխ. ՀՄ-խաղոյն. կիսասեւ. ՓՈՐՈՆՈ. ՔՈՀՐ:

Noirceur, ՆՈՈՈՈՒՓՈ, իգ. սեւութիւն. 2. սեւ միտ. պիտակ. 3. սատակութիւն. դժնդակութիւն. 4. չարութիւն. ոճիր. բամբասանք. ախոհրբէ. 2. ախոհ ըէ+ը. պինի. 3. ՊԻ-ՅԻ-ՈՒԻ-ՈՒ. ՇԻՓՓԻՐԻՒ. 4. ՓԻՆՈՐԸԷ. ՈՒՀՐԻՒ. ՊԻՄՄԻ

Noircir, ՆՈՈՈՈՒՓ, Ն. սեւացուցանել. ՀՄ-խաղացուցանել. 2. ապականացուցանել. 3. վատանուն առնել. խայտառակել. ամհրատել. ախոհրբէ. ՓՈՐՈՐՈՒՓԻ. 2. ՓՈՈՒՎԻՓԻՆԻՔ ՀՈՈՆԻ ՔԻՆԻ. 3. ՊԻՓԻՐ ՀԻՆԻՒ. ՓՈՐՈՐՈՒՓԻ:

—, Ը. սեւանալ. ՀՄ-խաղանալ. ախոհրանալ. ՓՈՐՈՐԱՆԱԼ:

Se —, Յ. սեւանալ. խաւարչել. ամպանալ. 2. աստղի, վատանանուն լինել. ախոհրանալ. ՓՈՐՈՐՆԱԼ. 2. բիրտ, պիտանի ալնալ. ՓԻՆՈՒՒՆ ՓԻՐ ՒԻՐՒՒՓԻ:

Noircissure, ՆՈՈՈՈՒՓ-ՈՒՈ, իգ. սեւ բիծ. սեւութիւն. ախոհ ըէ+ը. ախոհրբէ:

Noire, ՆՈ-ՈՈ. իգ. սեւ. ՀՄ-խաղ չարագործական նշան եւ բամբասանական. ՀՈՈՒՓԻՓԻՐ ախոհ ԻՈՒՈՒ ՐՈՐԻՔԻ ՆԻՐԱՆ:

Noise, ՆՈ-ՈՐ, իգ. կռիւ. կռիւ. ՆԻՐԱ. ՓՈՐՐԱ:

Noisetier, ՆՈ-ՈՐԸՐԻՔ, ած. կաղնի. ՓԸՆՈՐԸԷ ՈՐԱՆԸ:

Noisette, ՆՈ-ՈՐՔ, իգ. կաղին. ՓԸՆՈՐԸԷ:

Noix, ՆՈ-ՈՒ, իգ. ընգոյզ. 2. կորգոփայ. 3. պատուհասաբար բանտարկի պատուհ ծառայ ինչ. ած. պեղծ կամ մեան եղբայր որթատուց. ճիվին. 2. փիղ փոխարէն. 3. ճիվին ներկ ՈՈՒՐԱՐԻՒ ՀԻՅԻ. 4. փառա պիտանի ՈՈՒՈՒՈ ՓՈՐՈ ԻՒՒ:

— **de galle**, գղատար. մուղ:

— **muscade**, հնդիկ ընգոյզ. ՀԻՈՒՓՈՒՈՒ ճիվին:

— **de pipe**, ծխամալ. ՐԻՈՒՈ ՈՒ ՉԸՐՈՈՂՈՈ ԻՒԻՒՈՒ:

Noli me tangere, ՆՕԼԻ ՄԷ ՊՈՅԻՔՈՒ, ար. մի՛ հպաւ. առնուկ կարի գրայուն կամ յոյժ վիշալից կամ արագ սերմանք ի հպելն՝ ի բաց արձակին. 2. քաղցկեղ. խոց խեցգետին. ՓՈՈՂ. ԻՐ ՓՈՈ ՓՈՈՆՈՈԼՄԱՂ ՓԻՓՈՈ. 2. ԲՈՀ ճիՒՂ ԳԻՆԻ. ՇԻՐԻ ՓԻՈՒԻ:

Nolis, ՆՕԼԻ, ար. վարձք նաւու. ՆՈՎԼՈՈ:

Nivellement, նիվելմանի, ար. չափելն պհարիճուճիւն երկրի. հարիճելն գերկիր. հաւասարելն. ընթացք. փոփոխութիւն երկրի։

Nivet, նիվէ, ար. անիրաւ շահ կամ գիջումն գնոց յօգուտ գործակատարի վաճառականաց. գօդոսիօնաճա- խոժինէ։

Nivôse, նիվոզ, ար. ձեան ամիս. չորրորդ ամիս տարւոյ առաջնոյ ընկերհաշտութեան գաղղիացւոց. Տիրանուշ լուսնի ընթ ճիւմիւրիւնոփէ ակնկնին փէօրփոնճիս այը։

Nobiliaire, նոպիլիէր, ար. արձանագիր տանց ազնուականաց գաւառի երկիր. ազնուական ընդհանուր(բիոպէռ) · ինչիպոփէրէի պոյիր։

— , ած. ազնուական. ազնուականաց. ազնուական(բիոպէռ) · ինչիպոփէրէի պոյիր։

Nobilissime, նոպիլիսիմ, ած. քաջազնեայ. քաջատոհմիկ · էլբէֆ։

Noble, նոպլը, ած. ազնուական. ազնիւ. 2. հոյակապ. նշանաւոր. շքեղ. ազնիւ. ընտիր. ուշադիր. շէրիֆ · 2. ճշմարիտ. ճիւթէրիէմ։ ազնուական. ազնուականաց. ազնուականութիւն. 3. (յաւ եւս Noe). հարսանեկաց. կոչնականք հարսանեաց. փէօյէն. 3. ֆէլէնմէ. նէփեռհ. 3. փէօյէճիւլէր։

Nocher, նօշէ, ար. նաւավար. բէյյէռ։

Noctambule, նօփթամպիւլ, ած. գայգապնաց. գիշերայած ննջող. ֆէճէ ուայար էփէն ֆէզէն. խաթիճոփ է ըփորվըշան։

Noctambulisme, նօփթամպիւլիզմ, ար. գիշերայածութիւն. գայգապնացութիւն է քուն. ֆէճէ ուայար էփէն ֆէզմէ։

Nocturne, նօփթիւռն, ած. գիշերական. ֆէճէփէ. ֆէճէ (փռալար)։

— , ար. գայգապաշտօն. գիշերային ժամերգութիւն. 2. գիշերական երգ կամ երաժշտութիւն. ասլանի ֆէյզէփէն. 2. ֆէճէ նաղմէփէ, ֆռալիփէփ։

Nodosité, նոտոզիթէ, էթ. այտուածք. քաւտատութիւն. քատֆռագրիը. ֆէփ ուր։

Nodus, նոփիւս, ար. այտուածք կարծր եւ անցաւ. երտնդն. քատ. ֆէփ չէզ. ֆռագրիը։

Noël, նոէլ, ար. ատն ծընդեան, ծնունդ Քրիստոսի. 2. երգ ծնընդեան Քրիստոսի. 3. երգ գովեստական նուագ. ֆէվը՛ուրի իուա էօրիուուա. ֆէվը՛ուրի իուա. 2. ֆէվը՛ուրի իուա նաղմէփ. 3. ֆիճվի ֆռիֆռ՛։

Noeud, նէօ, ար. հանգոյց. 2. գօդ. կապ. ազգրա. 3. կնճիռն. գժուարութիւն. արգելք. 4. յօդք (մնատանց, ագռաց). 5. ծուռք. կապ ծընկակապ. 6. ոստ. վարակ. 7. երտնդն, քատ ծառոյ. 8. հանգոյց խուչափողոյ. 9. այտուածք կարծր եւ անցաւ. խաղաւարտ. 10. մղոնացոյց հանգոյց նաւավարաց. 11. ծոպք. վիրջք. փէյիճ. պօղ. 2. պօղ. ալոփռ. 3. ֆօրըչըճէչըճէ. կնոյէչ. ֆէչէչէ. 4. օյնոփ էճէրի. օյնոփ. 5. պօղռ՛. 6. պոռոփ. 7. ազգ պէփինիփ ար. ֆռագրիը. 8. խըմիլոփ. 9. փէփ վէ ազրըռըշ ար. 10.

ակ. 3. ժանգ ապտուտաց. ընծրխ օձա-. 2. պա-ղպայ, արփա պօլանմաս-ը խախօտ ընթ-ըն-ֆոխ:

Nielle, նիէլ, ար. գործած ինչ ոսկերչաց. սիրաս կիսաուռած. պէր ոշ ֆա-յա-մ-ճա- իլէ:

Nieller, նիէլէ, ն. հարկանել ժանգով զգործան. ժանգահար առնել. 2. զարդարել սիրաս կիսաուռածով. (հա-վա) պա-ղպայը ար-ծմոֆ, ընթ-ըն-ֆոխ. 2. ոչյահ ինիչ ընընդընդալա փծնաֆմոֆ:

Nier, նիէ, ն. ուրանալ. դլանալ. ժխտել. մերժել. ընփոխ, բերա կիմֆ:

Nigaud, aude, նիկօ, օտ, աձ. անմիտ. պանդոյտ. ապուշ. ահմոֆ. պէօն. մանկամ. պա-պօլ-:

Nigaud, նիկօ, ար. մանր պնաւագաս. փը-էր-ոտ ա-ֆօբդա-ը:

Nigauder, նիկօթէ, է. անմտանալ. մտրուանալ. 2. զբօսնուլ, ժամանակաձգաս մինչ անուսովք. փիվանէլէ ընիֆոտ. 3. պօլ էրդէր էմ օյալանմ-ֆ, վ-փ-ընը իրէդրմֆոտ:

Nigauderie, նիկօթը-ֆ, էֆ. անմտութիւն. մտրուութիւն. ը-էրընը-ըֆ. փիվանէլէ:

Nilomètre, նիլօմէթա-ը, ար. ջրաչափ. նիլ ը-յ արմ-րըդը վ-փըն ա-յա-ն էփ-ոֆրէյրնի ֆօլէ-ճէ-ֆ պիրկ-ճէյէ պիօչէ-ն-ֆ-ը փիրկոտ:

Nimbe, նէյպ, էֆ. պսակ, փառք, ճառագայթ (գլխով արքայ իպատակիր). (ֆա-վէր-փ ա-էրէ-էր պ-ը-ըմրընը ֆրընբ-ֆընփ-ոֆ) նա-ր, դը-յա:

Nippe, նիբ, էֆ. հանդերձ. զարդ. սպահուճանք. կահ-ը. ֆա-վալ. փը-դէն. ֆա-ֆը-ս:

Il en a eu de bonnes nippes, բազումս չահեցաւ նա առատ. օձփան չօֆ շէյ ֆալանփը:

Nipper, նիբէ, ն. զարդարել. պ-ընը-. պճնացուցանել. փը-դէն ընիֆոտ. ընյափրմֆոտ:

Nique, նիֆ, իֆ. **Faire la —**, անգամանել. խաւսան հատմարել. առ ոչինչ գրել. ծաղր, ունչս առնել. ֆօրը-մոֆ. պէր շէյ իրէրընէ ֆօմ-մոֆ. դէ-էֆ-ընոֆոտ:

Nitée, ր. Nichée.

Nitouche, նիփա-դ, իֆ. **Sainte —**, կերպարանեալ հաւնաւոր. կեղծաւորեալ բա-րեպաշտիչ. ա-ա-բիֆնա դ-ոհիփ:

Nitrate, նիփա-ֆ, ար. բորակած. բորակաֆի-ֆի-ա-ար. ին-հերընէնէ ֆ-ա-դա-:

Nitre, նիփա-ը, ար. բորակ. ին-հերընէնէ:

Nitreux, euse, նիփա-էօ, էօդ, աձ. բորակաւոր. բո-րակայից. բորակի. ին-հերընէնէ. դ-ա-բիֆ:

Nitrière, նիփա-էթա-, էֆ. տեղ բորակի. բորակահանք. ին-հերընէնէ ֆ-ափնի օճ-ոդը:

Nitrique, նիփա-իֆ, աձ. բո-րակական. ին-հերընէնէփ-ընի ֆ-ափ-ըմբը:

Niveau, նիվօ, ար. հարթաչափ գործի. 2. հարթա-ւթիւն. հարթ երեսք. 3. հանգիստապատիւ զուգակա-ռութիւն. զուգական աստի-ճան. հաւասարութիւն ար-ժանեաց. ընընը. ա-ը՛նի նիփա-վէյէ. ֆըֆէ-ա՛ֆ էմնիվա. 2. նիփ-վէյէ. փը-դընէ-ֆ. ֆա-ա-ֆօն. 3. հերֆէ-յէրընէ-ֆ. պէրպէրընէ. պէր փերբէ-ֆ:

De —, } հ. հարթ հաւասար.

Au —, } ի նմին ուղղութեան. փը-ֆրը-դ. պէր ընընը-փա:

Niveler, նիվընէ, ն. չափել զհարթութիւն. հարթել. հաւասարել. պէր էրբէն փը-դընէ-յէ-նէ- էօդընէ-ֆ. փը-ֆրը-դ էմնէ-ֆ. պէրպէր էմնէ-ֆ:

Niveleur, նիվըընէօա-, ար. հարթիչ. փը-ֆրը-դ, պէրպէրպոպէր էրփէն:

ատեակաեան. Ընչաստնեան. Ընկերանի. Ընկերանե ֆեյլեաֆեան ներքոֆլԸԸը։

Nez, նէ, ար. ունչք. քիմք. 2. հոտոտելիք. 3. երեսք. 4. հաւատացեալ. ցեղ հաւատ. պատրան. 2. ֆովվի՛ի չոմիէն. պատրան. 3. ատրան. խնդ. 4. կեղծ պատրանք։

Donner du — en terre, չաչղողել ուժիք. ի գերեզ երեսնել. բառն կիլիկեան. պօլա չըգիմաք։

Avoir un pied de —, կորանալ լինել ամօմատապատրաստ մահճապատ ֆալմաք։

Faire un pied de — à qn., ուռնհատ լինել ուժիք. ծաղր առնել զոք. պէրիքինին էապէրիք կիլչեք։

Au — de qn., յանդիման ուրուք. պէրինին էօնէանոք. կիլչեանք ֆուրչը։

Ni, նի, շի. ոչ. եւ ոչ. նէ. նէ փէ։

Niable, նիապլը, ած. ուրանալի. ժխտելի. կնոքար օլանատը։

Niais, aise, նիէ, էզ, ած. (հմուչուն) ի բանիդ ըմբռնելաչ. 2. խամ. խակ. անփորձ. 3. անմիտ. պարզամիտ. պանդոյլ. էապէնաֆան հապլամըչ(ֆուչ). 2. խամ. անկիմ. ղօյ. 3. օֆըրըզ. պէօն. էպլէհ։

Niaisement, նիէզըմէ, մ. պարզմտութեամբ. անմտութեամբ. պէօնճէ. ահմաֆիա։

Niaiser, նիէզէ, չ. մորանալ. ժամանակ վատնել. պիվանէճէ չաֆալար կիլչէ։ պօչ չաֆալար նէչ էյլէնէչ։

Niaiserie, նիէզըրէ, էֆ. անմտիք. մորութեան. 2. պարզմտութեան. պօչ, պիհուրէ չէյլէր. պիվանէչիլէ։ 2. պօճնէ։

Nice, նիս, ած. մխամիտ. ախմախ, պէօն. նատան։

Niche, նիչ, էֆ. խորշ յորմն. պատուհան. 2. խըչտուակ չան կամ կատուի. 3. խաղ. գաւ. նենգ. չարտուխթիւն. հիճիրիք. 2. փչօֆէ, փէրի խօլիչը. 3. օյուն. պօլապ. փիապօրա։

Nichée, նիչէ, էֆ. ձագք (խուչնոյ) միոյ բունի. բոյն մի. 2. ժողով, բազմութիւն անօրէն մարդկան. պէր խօվա (ֆուչ) խավրատատա. 2. ֆիճու ապտիչը ճիճիրիք։

Nicher, նիչէ, չ. բոյն դնել. խօվա խափմաք։ — , ն. դնել. զետղել. կացուցանել. բնակեցուցանել. փօմաք. պատրպատրմաք. ընակիճիմաք։

Se —, յ. նստել. բնակիլ. բունել. դադարել. օճախրմաք. պատրմաք. ինքնէէնէ խնդէ։

Nichet, նիչէ, ար. ձու երեալ ի բունի վասն յօժարեցուցանելոյ պճաւս ածել ձու. ձու բոյնկալ. ֆօլ-ֆօլըօֆ խատրչատ։

Nichoir, նիչատ, ար. վանդակ հմխելոյ. (խոփնի) ընֆրիճանէճ։

Nickel, նիփէլ, ար. մետաղ ինչ նման երկաթոյ. պէր նէվ պէհիրէ պէնչէր մատէն։

Nicodème, նիփօճէմ, ար. այր կարի պարզամիտ, աքխմար. էէճ պէօն, էզլէհ ատամ։

Nicotiane, նիփօչան, էֆ. ուռնկ ծխախոտոյ. ինչ-ինչան ֆիրանը։

Nid, նի, ար. բոյն. 2. բնակութիւն. խաւչ. 2. մէչէան։

Nidoreux, euse, նիփօրէօ, էօզ, ած. հոտառատ. ապականեալ. ֆօֆմաչ. պօչաչմաչ խատրչիա ինգի ֆօֆան։

Nièce, նիէս, էֆ. զաւակ եղբօր կամ քեռ. ֆարֆաչ. էըչֆարֆաչ ֆըչըը. էէյէն։

Nielle, նիէլ, էֆ. արչնդիչ։

Niche, նիչ, էֆ. խորշ յորմն. պատուհան. 2. խըչտուակ չան կամ կատուի. 3. խաղ. գաւ. նենգ. չարտուխթիւն. հիճիրիք. 2. փչօֆէ, փէրի խօլիչը. 3. օյուն. պօլապ. փիապօրա։

Nichée, նիչէ, էֆ. ձագք (խուչնոյ) միոյ բունի. բոյն մի. 2. ժողով, բազմութիւն անօրէն մարդկան. պէր խօվա (ֆուչ) խավրատատա. 2. ֆիճու ապտիչը ճիճիրիք։

Nicher, նիչէ, չ. բոյն դնել. խօվա խափմաք։ — , ն. դնել. զետղել. կացուցանել. բնակեցուցանել. փօմաք. պատրպատրմաք. ընակիճիմաք։

Se —, յ. նստել. բնակիլ. բունել. դադարել. օճախրմաք. պատրմաք. ինքնէէնէ խնդէ։

Nichet, նիչէ, ար. ձու երեալ ի բունի վասն յօժարեցուցանելոյ պճաւս ածել ձու. ձու բոյնկալ. ֆօլ-ֆօլըօֆ խատրչատ։

Nichoir, նիչատ, ար. վանդակ հմխելոյ. (խոփնի) ընֆրիճանէճ։

Nickel, նիփէլ, ար. մետաղ ինչ նման երկաթոյ. պէր նէվ պէհիրէ պէնչէր մատէն։

Nicodème, նիփօճէմ, ար. այր կարի պարզամիտ, աքխմար. էէճ պէօն, էզլէհ ատամ։

Nicotiane, նիփօչան, էֆ. ուռնկ ծխախոտոյ. ինչ-ինչան ֆիրանը։

Nid, նի, ար. բոյն. 2. բնակութիւն. խաւչ. 2. մէչէան։

Nidoreux, euse, նիփօրէօ, էօզ, ած. հոտառատ. ապականեալ. ֆօֆմաչ. պօչաչմաչ խատրչիա ինգի ֆօֆան։

Nièce, նիէս, էֆ. զաւակ եղբօր կամ քեռ. ֆարֆաչ. էըչֆարֆաչ ֆըչըը. էէյէն։

Nielle, նիէլ, էֆ. արչնդիչ։

նեղ. ինդիւլկիտ. անկիւտ. այբենաձև. 3. (կէն) պօլենիտ.

Neuf, նէօ (եւ նէօֆ եւ նէօվ), ած. ինն. 3. իններորդ. պօեմ. 2. պօեմաշնոմ.

—, ար. իններորդ օր հիւանդութեան. 3. իններորդ ամիս յղութեան. խոռնէկէյին պօեմաշնոմ կիւնէ. 2. գնփլէկէյին պօեմաշնոմ այլ.

Neuf, euve, նէօֆ, եօվ, ած. նոր. նորոգ. 2. արմուդ. ֆիթրաւարժ (էվ). 3. խակ. անգէտ. անփորձ. էնէն. ճնպիտ. խաչէ. 3. ալըշմամըշ. սերբ (ռ). 3. ոօյ. ամէնի.

Tout battant —, ամէնեւին նոր. էնէ էնէն.

Faire corps —, նորոգել զմայմին. վէճաոպ ըսալէկէյ.

A —, նորոգ. վերսային. էնէ նէպէն. ինէփոր.

De —, նոր ամէնեւին. էնէ էնէն. էէնէ. ինկէկէյ.

Refaire à —, նորոգել. էնէ Terre neuve, երիվր կորդ. էյէֆի պօրիւլճէփէլ, էլլէնմըշ. խօբոֆ.

Neutralement, նէօթռալըճմէն, ած. իբրեւ զչէզոք. չեզոքապէս. հաճոյներ ըսորչ ինչ. լուչըմըն.

Neutralisation, նէօթռալիզէսիօն, էթ. առնելն անգործ կամ անաղդեցիկ. ինկէնէյտիկ եմիչ.

Neutraliser, նէօթռալիզէ, ն. չեզոքք, անգործ, անաղդեցիկ գործել. ինկէնէյտիկ ըսալէկէյ. հաւէվէնիկի պէնէ.

Neutralité, նէօթռալիթէ, էթ. չեզոքութիւն. անխորութիւն. չլինելն ի կողմն ոչ մէկ. հաճոյներէ. ինչըճէզէ.

Neutre, նէօթռ, ած. չեզոք (բաս). 2. անխորհ. միջին. չկալեալ զուրուք կողմն. (էնդի) հաճոյներ. (ֆիլէ) լուշմ. 3. օրիս ճալան. խորճըսըզ. պիճաթճի.

Neutriser, նէօթռալիզէ, ն. չեզոք գործել (գրպան). չեզոք գործապէս վարել. (պէր ֆիլէկ) լուշմ ինչէ. լուշմանի ճալըսմաճ.

Neuvaine, նէօվէն, էթ. իններորդ պաղատանք. իններորդ պաշտամունք. պօեմաշնոմ կէնէկէ պոռա. ղինկի.

Neuvième, նէօվիէմ, ած. իններորդ. պօեմաշնոմ.

—, ար. իններորդ մասն. պօեմաշնոմ հիսէ.

Neuvièmement, նէօվիէմըշմէն, ած. իններորդ. իններորդ անգամ. պօեմաշնոմ. խաչէ.

Neveu, նըվէօ, ար. եղբօրորդի. քեռորդի. էնչէ.

Nos neveux, **Nos arrière-neveux**, որդիք եւ ծոռանդիք մեր. յաջորդք մեր. պիչէկէն ոօնչուկլար. ախըճի ի՝ ոօնդ.

Névralgie, նէվռալճի, էթ. ցաւագնութիւն. պինիր ապրըճըլըգ.

Névritique, նէվրիթիք, ած. (դէղ) զօրացուցիչ կամ օգտակար ջղաց. պինիր գործվէվրիճիլէյի (էլճ).

Névrographie, նէվռօգրաֆի, էթ. ջղագրութիւն. ինկիլիզի ոոռոպա.

Névrologie, նէվռօլօճի, էթ. ջղախօսութիւնպա հաղ ոոռոպա.

Névroptère, նէվռօպթէռ, ած. ջղաթեւ. գանոռ պինիրլի (գիօճէկ).

Névrose, նէվռօզ, էթ. ախտ ջղաց. պինիր հէլէմի.

Névrotomie, նէվռօթօմի, էթ. ջղահատութիւն. հերձուած ջղաց. ինէյրճ՛հէ ոոռոպա.

Newtonianisme, նէօթօնիանիզմ, ար. Նեւտոնեան փիլիսոփայութիւն. Նեւտոնեան վարդապետութիւն զգեստիւնէ. նեվէռնէ ֆէնլէռոռ-ֆէնլէրի.

Newtonien, enne, նէօթօնիէն, էն, ար. եւ էթ Նեւ-

բաւթիւն. 3. լար կամ ջիղ կողից գրոց. ինէր. 2. փո-վէն. փո-փրէն. 3. փնոտ ար-փաբնըն ինճին:

— de boeuf, (հնչի՝ նէ- փը պօֆ). լայլատ. արջառաջիլ. ֆըրդոլ:

Nerf-férure, նէ-ֆէ-է-, է. կարճ-ահարուբթիւն յիւրին ջի ատից երիւարաց. ոն այաղընըն արտ ինէրինէն պէ-պէլէնէ-ի:

Nérite, նէ-է, է. խեցգետնոյ ինչ մանհկաձեւ. պէր նէվ փա-պո-փլո- պինիչ պօճիչի:

Néroli, նէ-օլի, ար. մուշկամ եւղ ծաղկանց նարընջոյ. փօրնո-փալ էի-լա-ֆի:

Nerprun, նէ-բո-ֆօ, ար. գժնիկ. ած պիւրն. փարա լուը:

Nerver, նէ-վէ, ն. պատռել, զարդարել ջղօք (գիպայտ). ինէր էն փա-լուիմոփ, պօ-նուիմոփ:

Nerveux, euse, նէ-վէօ, է-ջ, ած. ջղապինդ. զօրաւոր. 2. ջղաց. ջղական 3. ջղուտ. 4. յոյժ գիպայտն. ինէրէն. փա-վէվրէն. 2. ինէրէն. ինէրէ պա-յէր. 3. լօֆ ինէրէն. 4. ինէրէրէն էպփո-ֆ րէվէրնէր:

Le genre կամ Le système —, ջիղ. ինէրէր:

Nervin, նէ-վէն, ած. ար. (դեղ) զօրացուցիչ ջղաց. ինէր փա-վէվրէնէնօրէնի (իլաճ):

Nervure, նէ-վէ-, է. անջրպետ ընդ մէջ ջղաց կողից գրոց. 2. ջիղ շինուածոյ. 3. ջիղ տերեւոց. փրուտ արփաբնըն է էն էր պաղնանգըը էեբէրէրն արաբ. 2. պինալարտա ինէրվուրի փէլարը ընբե- էեբէր. 3. էափրոփ ինէրի:

Nescio vos, նէսիօ վօ, ոչ գիտեմ զձեզ. ոչ ընաւ. րնաընմոփ. ելմպ:

Nestor, նէսդօ, ար. Նեստոր. տար. ծեր մեծարոյ եւ բազմահմուտ. Նեսդոր. փէրայէն էն վէ վոփարէրէն էրէրեայ:

Nestorianisme, նէսդօրիանիզմ, ար. Նեստորականութիւն. Նասդո-րէնէր ֆըրփաբ:

Nestorien, ienne, նէսդօրիէն, էն, ար. եւ է. Նեստորական. Նասդո-րէ:

Net, ette, նէ, է, ած. մաքուր. սուրբ. յատակ. ջինջ. 2. մերկին. պարզ. պիւրին. 3. յատակամիտ. անխարդախ. 4. գատարկ. թափուր. 5. ազատ է պարտուց. զրաւ. մաքուր. րնէտիչ. փոփ. փոր-լոփ. 2. պէ-լէ. ալբէ. փօլոյ. 3. ասպիսիչ. փէ-րէ-ոն. ձ. պօչ. 5. պօրձոան խալէ. փէ-րէ-զէ-չ. ասֆէ:

Mettre au —, պրել զմաքուրն. րնէտիչինէ չէփոխ:

Faire tapis —, չահել է խաղալ զաճենայն արծաթի ար է մէջի կայ. օյունպա արընապա օլան ափչէնէն էնօփոնա պա փոպանմոփ:

—, ած. միանդամայն. աղջոյն. 2. հատարձակ. յայտնապէս. պէրպէն. պէ-պէ-րէ-ն. 3. ալբէպոան ալբալ:

Tout —, ամենեւին. պէ-ա-պէ-րէ-ն:

Nettement, նէդմէն, ած. մաքրութեամբ. 2. մերկին. յայտնապէս. 3. հատարձակ. պարզապէս. րնէտիչէյէ. րնէտիչէ. 2. ալէփէարէ. 3. աէրպէ-ոնէ:

Netteté, նէդմէդէ, է. մաքրութիւն. յատակութիւն. ուղղութիւն. րնէտիչէփ. պօղբա-լուփ:

Nettoiement, նէդա-ամոյ, Nettoyage, նէդա-այաճ, } ար. մաքրելն. րնէտիչէնէ:

Nettoyer, նէդա-այէ, ն. մաքրել. յատակել. ջինջել. զտել. 2. զամենայն ի բաց տանել. թափուր կացուցա-

ալիր ժամանակաւոր խանգարումներ ներգործելով ի ուղեղ։

Nègre, négresse, Նեկր, ես. եւ բ. տեսակ մը սեւամորթ Հնդկաստանցի։

Négrerie, Նեկրըրի, բ. տուն սեւամորթից վաճառելուց. առեւտրանոց որուն ծխականները սեւամորթ են։

Négrier, Նեկրիէ, ժ. եւ ար. (նաւ.) սեւամորթի գերեւոց. որուն ներքեւ նաւերը կանգնած են (կին)։

Négrillon, onne, Նեկրիյոն, օն, ար. եւ բ. մանուկ սեւամորթի. սեւուկ. որուն ծղանը. որուն կընչը։

Négromancien, տ. Nécromancien.

Négus, Նեկիւս, ար. կայսր Եթովպացւոց. Հոովել ժողովուրդը. Նեմ՛ղի ապետ։

Neige, Նեժ, բ. ձիւն. խառ։

Neiger, Նեժե, անդ. ձիւնառաքեր լինել. ձիւն տեղալ. ի՛նք կ՛ձիւնէ։

Neigeux, euse, Նեժէս, ես, ժ. ձիւնառեր (օդ). 2. ձիւնապատ. ձիւնածածկ. ի՛ր ծածկը (հովիտ). 2. ի՛ր ծածկը ի՛ր ըլլալ ներքին։

Néméens, Jeux —, Նեմէական խաղք. Նեմէ. Նեմէի ոյսանոս։

Nénies, Նենի, բ. յ. երգ ի դիահանումի ատեան, յհարանք. ճչանոց Նաղիսի։

Nenni, Նենի, ած. խոչ։

Nénufar, Նենիֆար, ար. կոկոս. չուշան գետնագերեայ. Նիլոսի ծաղիկ։

Néocore, Նեոքոր, ար. տաճարապետ. տեսուչ, ապատաւոր մեհենի. 2. մեհենատարած քահանայ. հետեւել Նագըրը. պահեմ. 2. ի՛ր ծածկը ի՛ր ներքին ծխականները իւրեանց հետեւել օրէնքին իւրեանց մէջ հետեւիլ օրէն ընկերի։

Néographe, Նեոկրաֆ, ար. Նորագիր. որ կանոն մտածանել նոր ուղղագրութիւն։ Ինչն չեմ ինչ ինչ ինչ։

Néographisme, Նեոկրաֆիզմ, ար. Նորագրութիւն. Նորահնար ուղղագրութիւն. Ինչն չեմ ինչ։

Néologie, Նեոլոժի, բ. Նորաբանութիւն. գիւտ կամ կիրարկութիւն նոր բառից եւ նորոգնշանակութեանց. նո՛ր եւ ինչ ինչ ինչ ինչ ինչ ինչ ինչ ինչ։

Néologique, Նեոլոժիք, ած. Նորաբան. Նորահնար. Ինչն ընծա՛ր, ինչն չեմ օրօ՛ր (նոր ինչ)։

Néologisme, Նեոլոժիզմ, ար. ինչ Նորաբանութիւն. Նորաբանութիւն ի լեզուի. ի՛ն ինչ՛ն ինչ ինչ հարիւրի։

Néologue, Նեոլոգ, ար. Նորաբան ի լեզուի. Նորաբան. ինչ՛ն ինչ Հարիւր։

Néoménie, Նեոմենի, բ. Նոր լուսին. ամնամուտք. Ինչն այ. այ գ՛ուը։

Néophyte, Նեոֆիթ, ար. եւ բ. Նորաուռնկ. Նորահաւատ. հինին փ՛ոխ ինչ ինչ ինչ։

Néphrétique, Նեֆրէթիք, ած. (դեղ, ախտ) երիկամանց. ներօդրեցիկ ախտ (ինչ, ինչ)։ — , բ. ախտ, ցաւք երիկամանց. ներօդրեա՛ ինչ ինչ, ինչ ինչ։ — , ար. ախտացեալ զախտ երիկամանց. ներօդրեա՛ ինչ ինչ ինչ ինչ։

Népotisme, Նեբօթիզմ, ար. Ծախսութիւն եղբօրորդւոց, քեռորդւոց կամ ազգականաց քահանայապետի. 2. ազգականաց ինչ ինչ ինչ ինչ ինչ ինչ ինչ ինչ։ 3. ինչ ինչ ինչ ինչ ինչ։

Néréides, Նեռեիտ, բ. յ. Ծովերիդ. յաւերժահարսն ծովու. ծերեա հոգիներ։

Nerf, Նեռֆ, ար. (յ. Ինչի Նեռ). ինչ. նեարդ. 2. զօ-

Négatif, ive, ժխտական, իվ, ած. ուրացական. ժխտական. ոճիր։

Cet homme est —, այր զլացող է. հեր չէյե խօփ փեր. իհաւն էհմէփ ալիմէզ։

Négation, ժխտութիւն, իփ. ժխտումն. ուրացութիւն. մերժումն. ընդիմաբ. բէփար. ժխտիր։

Négative, ժխտիվ, իփ. ուրացութիւն. մերժական. պատասխանի. ընդիմաբ. խոփար. խոփիր. ժխտիր։

Négativement, ժխտիվ ըմն, ած. ուրացական պէտիւ. ժխտակամ. ընդիմաբ ընել. խօփ փէյերիփ։

Négligé, ժխլէժէ, ած. առանձին արկանելի. անուշադիր հանդերձ ատան. իվ բռաղը։

Négligement, ժխլէժըմն, ած. կամաւոր կամ պիտակալ անփութութիւն, անհոգութիւն (յատուկառաս). մոխաժէն ալան իզիլիմամըշլըէ. խօզլենմէ։

Négligemment, ժխլէժամն, ած. յանհոգաս. անփութութեամբ. իզմալին. հոգմոխըշլըշլը։

Négligence, ժխլէժութ, իփ. անհոգութիւն. անփութութիւն. 2. վրիպանք (ի գրութեան). իհմալըշլըէ. փոյթըշլըէ. 2. զլուխ։

Négligences, իփ. յծ. պատգութիւն. դիտակալ անհոգութիւն. անպատճոյճ հանգամանք. ասոփլիփ. մոխասաս փոյթըշլըէ ևօսլիրմէ. խօզլենմէ։

Négligent, ente, ժխլէժէ, ած. անփոյթ. անհոգ. թզիլ. հոգմոխըշ. փոյթըշ. իհմալ։

Négliger, ժխլէժէ, ած. անփոյթ, զանց առնել. յանհոգս լինել. փոյթ իլնմէփ. հոգիւնիլ ալմաբ. մոփայիրմէ ալմամաբ։

— qn., անտես առնել զոք. չիլանել յայց առէպ. պիրէնէ փաւըրմամաբ. փըչ պէյսրիմ իլնմէփ։

Se —, ն. անփոյթ առնել, չուռնել խնամ զանձնէ. 2. չընաւլ զպատաս իւր. յանհոգութիւն հասանել. փենոփյէ պոփմամաբ. 2. պօրճոռնաս էյէ իպա իլնմէփ. հոգիւնիւլէյէ ասմաբ։

Négoce, ժխլօս, ած. վաճառականութիւն. առևտուրական փոխոխումն. շահվաճառ. 2. (անպրժան) գործ, արուեստ, զբաղմունք. ընիճրիմ. ախպոռլուխ. առևտրիլ. 2. (խոփըշմաղ) մոալահոմն, ոխնառն., մէղզոռլէյէն։

Négociable, ժխլօսիաւլը, ած. վաճառելի. անկեալ ընդ վաճառականութեան. առևտրի. ախպոռլուխ ոխոմէն։

Négociant, ժխլօսիմ, ած. վաճառական. իմանգար. վաճառաւոյտ. պոզէրիւիռն. ևռանիր։

Négociantisme, ժխլօսիմպիմ, ած. ընթացք վաճառականացդ. հոգի վաճառականութեան. ընիճրիմ ասոսլռ, պաւրանըլը։

Négociateur, trice, ժխլօսիոփէօռ, պռխռ, ած. եւ իփ. միջնորդ. խոռնակից. առիթ. բանագնաց. միյանիը. ի՛հլէ միզոփէրէ. պոզըրլըշմն. միոմի՛լէ ասմաբ։

Négociation, ժխլօսիոխէ, իփ. առևտուր. բանագնացութիւն. միջնորդութիւն. գործ. 2. առևտրական փոխոխումն. ախպոռլուխ. միզոփէրէ. պոզըրլըշմ. միյանիըլըէ. մոալահոմն. 2. ոլըէ վէրիլ։

Négocier, ժխլօսիէ, ն. ը. առևտրական փոխոխումն առնել. 2. խօսել զիրաց ինչ. միջնորդ, պատգամաւորացդ միջնէ. ոլըէ վէրիլ իլնմէփ. 3.

Nécessaire, ներ-ներ, ած. կարեւոր. պիտոյ. 2. անհրաժեշտ. անվրէպ. լաւըմ. 2. պէտիս. եւ ըն՝ —, ար. կարեւոր իրք. պիտոյք. 2. առափ; գպրոց ճաշասարհորդաց. 3. ազգս ի գպրոցի ճանապարհորդաց. լաւըմ օրեն ընչ. լաւագոյն. 2. եօթ ֆոխաներ. եօթ սանդրէնաք. 3. եօթնեան ֆոխաներուն օրեն հագուելիք, ներելիք։

Nécessairement, ներ-ներ-մէնտ, ած. ի հարկէ. անվրէպ. լաւ ելոց. եւլիներ։

Nécessitante, ներ-իթանթ, ած. անհրաժեշտ (հարկ). 2. բռնադատիչ (չնորհք). (հնչի՝ ցէ) ընդունի. 2. պէտուր եղած։

Nécessité, ներ-իթէ, իէ. հարկ. կարեւոր հարկ. պիտոյք. 2. բռնադատութիւն. 3. չքաւորութիւն. կարօտութիւն. իթիներ. լաւըմ օրմա. 2. ճեպ. պէտուրեալներ. 3. եհլեմէլըք. եօթոռլլըք։

De —, ի հարկէ. գ-ներեթլ։ **Par —**, ի կարօտութենէ. գ-եհլեմէլըքան։

Nécessités, իէ. յ. կարեւորք, պիտոյք կենաց. 2. պէտք բնութեան. նաֆաքա. հեվէսներ. ընդունելիք. 3. գաղ՝ի հաճելի։

Nécessiter, ներ-իթէ, ն. ստիպել. բռնադատել. 2. պահանջել. պէտուր, ըզբ եր-մէտ. 2. նուէրս երմէտ. եւլեմ երմէտ։

Nécessiteux, euse, ներ-իթէօ, եօզ, ած. կարօտ. չքաւոր. եհլեաճ. գ-եհլեաճ. եօթոռլ։ **plus-ultra.**

Nec-plus-ultra, ֆ. Non-plus-ultra.

Nécrologe, նէգ-օլօժ, ար. արձանագիր մեռելոց. մեռելամիւք. ճեկիլեր գեֆիներուն։ 2. ֆ. Nécrologie.

Nécrologie, նէգ-օլօժի, իէ. պատմութիւն վարուց մեռելոց (անուանեաց). ճեկիլեր հեյնեաներ։

Nécrologique, նէգ-օլօժիք, ած. պատմութեան վարուց մեռելոց. մեռելոց. ճեկիլեր հեյնեաներուն գ-ներելիք։

Nécromance, **Nécromancie**, նէգ-օմանս, նէգ-օմանսի, մեռելահարցուած գիւթութիւն. 2. կախարդութիւն. եօլիս ֆըլը. եօլներ ճանկերնի լաղըրուած օրեն ուխերդուելիք։ 2. ուխերդուելիք։

Nécromancien, ienne, նէգ-օմանսիէն, էն, ար. եւ իէ. մեռելահարցուկ. 2. գիւթ. կախարդ. եօլս ֆըլըը. 3. ուխերդու։

Nécromant, նէգ-օման, ար. մեռելահարցուկ. վհուկ. եմ՝ ֆըլըը։

Nécrose, նէգ-օզ, իէ. փըթութիւն ոսկերաց. գ-եդ՝ ներ-ներ։

Nectaire, նէգ-թէր, ար. մեղրակիր մասն ծաղկան ոսկոր մեղուին ծծեն. ընկերին պօլըը հնոսիսի։

Nectar, նէգ-թար, ար. աստուածական ըմպելի գինւոյ. ըմպելի. 2. ազնիւ ըմպելի. անուշահամ գինի. ընկերին։ 3. ըմպելի իւղի. պոռի՝ ն նոսլատ։

Nef, նէֆ, իէ. դաշտիճ, մի փամայր եկեղեցւոյ. 2. նաւ. իէլեր օրինոը. ըրէմ՝ էլ ընել։ 3. իճի։

Néfaste, նէֆաս, ած. **Jours néfastes**, աւուրք պարապող կամ հանգստեան (առեղիք առ հռոմայեցւոցմէք). ասնա-կան աւուրք. 2. աւուրք սգոյ եւ տրտմութեան. (ըստ Ֆեսթուսըսի) ընկերներուն իճնելիք։ 3. նաւ մի տանիլ իճնելիք։

Néfle, նէֆլը, իէ. գիճեա. պտուղ ինչ. ֆոնտնոլ։

Néflier, նէֆլիէ, ար. գիճեաի. ֆոնտնոլ ագաճ։

կանք. ֆծալուկ. 2. տապա-
կուֆծիւն. գարշելի. ի-ուքե-
պօ-լածմաօք. 2. ընկնօնկ.
էյրէնկ։

Nautile, նօդիլ, տբ. նաւա-
խեցի. առագաստաւոր խե-
ցեմարմին. պէր նէվ ֆօպօֆէ-
լօ- փէնիլ պէօճէյէ։

Nautique, նօդիք, ած. նաւ-
ական. նաւարկուֆծիւն. ծո-
վական. ևէփճիլէյե գօյէր.
պօհրի։

Nautonnier, ière, նօդօ-
նիէ, է-, տբ. եւ իֆ. նաւու-
դիզ. նաւավար. ևէփ բէյդիօֆ։

Naval, ale, նավալ, ած.
նաւական. ծովական. ևէփիե,
փէնիլէ գօյէր. պօհրի։

Navée, նավէ, իֆ. քանն
միօդնաւի. պէր գօյըէ ի-ուֆ-։

Navet, նավէ, տբ. շաղ-
գամ. շէկլամ. չալամ։

Navette, նավէդ, իֆ. շաղ-
գամ վայրի. 2. ասնդ վայրի
շաղգամի. 3. խնգանաց. խալնկ-
ատուն. 4. կկոց. ևէգոնէ
չալամ. 2. ևէգոնէ շէկլամ
ֆնօճօ-մա-. 3. պօ-խօ-քօտն.
գօյըֆվօրի պօ-խօ-ր գօտը.
4. ֆէ-ևէ։

Faire la —, ատէպ ևրմիուե-
կեր. լօ-կա պէ-էյէ ևէպ ևէգէդ
ևէլէֆ։

Naviculaire, նավիգիլէ-,
ած. նաւաձեւ. գօյըէ պէլէնի։

Navigable, նավիկօդլը, ած.
նաւելի. նաւագնաց. նաւարկ-
կելի. ևէի էլլէր (լ-յ)։

Navigateur, նավիկօգէօ-,
տբ. նաւորդ. նաւարկող. 2.
նաւավար. նաւապետ. ևէի
էլէ էօլճօ-լօ-ֆ կէփն. 2. ևէնճի։

Navigation, նավիկօ-էօն,
իֆ. նաւարկուֆծիւն. 2. նա-
ւապետութիւն. ևէի էլէ ևէն-
ի-. ա-ֆիկ'էի պօհրի. 2. ևէի-
ճիլէ։

Naviguer, նավիկէ, լ. նա-
ւել. նաւարկել. 2. նաւա-
պետել. ևէի էլէ ևէնի-։ 2.
ևէնի-ի բէյդիօ-լէ։ կէնի-։

Naville, նավիյլ, իֆ. առու,
ջրմուղ յատակաձեւ. կէգ ա-
լօմա էլէն ալէմբէլ օլօ-ֆ։

Navire, նավէ-, տբ. նաւ.
նաւափայտ. ևէի. ա-ֆիճնէ։

Navire Argo, նավէ- տբ-
ևօ, տբ. արգոյ նաւ. աստ-
ղատուն ինչ. ա-ֆիճնէ ևի նօ-ի
պէ-բճէ-։

Navrant, ante, նավ-ան,
անդ, ած. գերեզիչ, գալարիչ
ապէաց. զկծեցուցիչ. ապիա-
դոյմ. էէ-բէյէ ֆօբա ֆօբա
ֆափճէ։

Navrer, նավ-է, ն. խոցել.
վիրաւորել. 2. ի խոր խոցել.
կարի տրտմեցուցանել. ի-
բալմօֆ. 3. ֆէ+ մահացու-ն,
ևնէ-ատ-ֆ կևիճէ+։

Ne, նը, տչ. ի-ոյըր. փէյիլ.
ի-օֆ. (ևիճ)ճ(փէ)։

Né, ée, նէ, ած. ծնեալ.
փօչմ-լ։

Bien —, բարեսահմ. ըրպէհլէ
ասյփան փօչմ։

Mal —, չարայօժար. չարա-
կամ. ֆէնա մէյէլէէ. պէփ
ի-ոյլա-։

Premier — —, անդրանիկ.
նախածին. էլէ ի-վէլաֆ. էլէ
փօչմ-լ։

Nouveau - —, նորածին.
էէնէ փօչմ-լ։

Néanmoins, նէ-ոյմ-է, յն.
այլ սակայն. հանդերձ այ-
նու. սակայն եւ այնպէս. լա-
ֆին. ի-ընէ-մլէ. պ-ճէ-մլէյլէ։

Néant, նէ-ոյ, տբ. ոչինչ.
չէռւմիւն. չքռւմիւն. 2.
նկնռւմիւն. գձձռւմիւն. հիչ.
հիչլէֆ. 2. հիչ մափ-լէ-ի.
ֆէ+ ֆի-բ-մոյէլէֆ։

—. հ. տչ. ոչինչ. հիչ։

Nébuleux, euse, նէպի-լէօ,
է-չ, ած. ամպամած. ծածկեալ
ամպովք. 2. մթագին. մի-
գաւազան. պ-լ-մլ-. 2.
ֆօբ-բմըլէը. պէ-մանլը։

Nébulosité, նէպի-լօչէֆէ,
իֆ. մառախուղ. մէգ. քաղ.
ֆ-ա. պէ-ման։

էթ. բնկուժիւն. բնիկն լինել. Եբրէերէն։

Nature, Նաթիւր. էթ. բնութիւն. արարածք. Համաօրէն աշխարհ. 2. բնութիւն. Էութիւն. 3. կարգ. յօրինուած բնութեան. 4. ազգ. բնութիւն. տեսակ. 5. միտութիւն. բնութիւն. 6. բարք. բոյս բարուց. 7. խառնուած մարմնոյ. 8. ծնընդական անդամք. ֆալլոփոն. ֆէմինոպար. փէնիսն. 9. հանոյութիւն. նպատակ. 3. հանգամանքներ. նպատակ. 4. ձիւն. ասյ. 5. ֆրէնչ. ֆրէնչ բէոյ. 6. նպատակն. ձիւնէլէյնէն. 7. գլուխ. 8. ալտրի ինէնսէլ։

Payer en —, Հատուցանել (գՀարկ) բնական բերօք. Իբէ հաճոյալիքայլ (Վերնիկ) եոս կինմէ։

Naturel, elle, Նաթիւրէլ, աֆ. բնական. 2. բնական. պարզ. անխառն. ճշմարիտ. 3. բնական, չօրինաւոր (որդի). ծնեալ արտաքոյ ամուսնութեան. 4. ընդհանական. բնական. բնածին. սեպհական. պնիֆ. նպատ. ձիւնէլէյ. 2. նուէր. աֆէր. առհաւ. 3. ֆլէճ. 4. ուէլքըմմէ. ասիրի. պնիֆ. հանասու։

Parties naturelles, ծնընդական անդամք. ալտրի ինէլէյս։

Naturel, Նաթիւրէլ, որ. բնութիւն. միտութիւն. բոյս բարուց. խառնուած. 3. գութ. խնամք. դարովք. 4. մարդասիրութիւն. քաղցրութիւն. 5. Հասակ. մեծութիւն. արտաքին ձեւ. 6. բնական յատկութիւն. բաւականութիւն. 7. օրինակ նմանութեան (նկարչաց). նպատ. 2. ֆրէյրեպ. ֆրէյ. ճիւնէլէյնէն. ֆլէճ. 3. (ուռ) հանգամանքին. բէֆֆան. 4. ինանիկէն. լոյնիֆլէյ. 5. ոչ պօս. պէնիֆն էնճասան պէյէ-

էյս. հիյնէն. էթէլ. 6. պնիֆ ֆասիւնէյնէն. Եվինէն ինչը. էլիֆ-ըրէլէյ. 7. (նաֆֆուլ) Էօրնէյի։

Au —, բնական պայմանաւ. ըստ բնական միջոցութեան. 2. կարի անպատճոյ օրինաւ. կամ վարկպատուի Համար. դերձեալ (մխ). պրէնճա. պրինէճ. 2. ասոնէճ, ինինէմ. ֆրէնշ. ֆէլլէրէմէլ (նի)։

Les naturels, բնակք. բնաշխարհեայք. Եբրէերէն։

Naturellement, Նաթիւրէլմմէն, ի. բնապէս. բնութեամբ. ի բնէ. 2. ուղղութեամբ. միամտութեամբ. 3. առանց արուեստի. առանց պատճառանաց. 4. դիւրաւ. 5. համաթակ. խոպէ. խոպէնէ ինչը. 2. փոլըմըլէյ. աֆֆոպերասիոնէլ. 3. առնասուզ. ասոնէճ. Էօշինիպէն. 4. ֆէլյոն. 5. ուէրդիմանէ։

Naufrage, Նօֆռաժ, որ. Նաւաբեկութիւն. Նաւակոծութիւն. 2. կորուստ. չաքիր. կոթծանութիւն. վտանգ. ինչ փաթալանաթ. 2. ջաղ. պաթոր. փոչ։

Faire —, Նաւակոծ, նաւաբեկ ինանըմասնգալ. ինփոխ փաթալանաթ. փոչ. ասոնճոխ. փոչ. ասոնրմըշ։

Naufragé, ée, Նօֆռաժէ, աֆ. Նաւաբեկ. Նաւակոծ. վտանգալ. ինփոխ փաթալանմըշ. փոչ. ասոնրմըշ. պոնմըշ։

Naulage, Նօլաժ, որ. վարձք նաւու. Նաւավարձութիւն. Նավլոն։

Naumachie, Նօմաքի, էթ. Նաւամարտիկ կռիւ. Նաւամարտք (ի տեսիլ). 2. տեղի Նաւամարտիկ կռուոյ. (ինչ Հոչ էլեն օլըն) ինչ ճիւնի. 2. ինչ ճիւնի էէրէ։

Nauséabond, onde, Նօլէաբոն, օնտ, աֆ. նողկացուցիչ. տհպտկալի. ինէրէթ պուլանըշըմ. էյրէնճէ։

Nausée, Նօզէ, էթ. նող-

Nasitor(t), նապէրօ, ար. *Լուկասիեն պարսիզաց. պոզ-նէլէրի սա- խիրխոխ։*

Nasonner, բ. Nasiller.

Nasse, նաս, իգ. *ուռկան, կողով ձկնորսաց. պոլըէ ավլայաճոգ սեփեր։*

Être dans la —, *յուռկանի լինել. ի դժուարին ինչ եւ ի գժնդակ գործս պատանել. ոչ իւինոք օլմոգ. կիտ վէ ուբէլեմէլի մասլահաթ իւինոք պօլամամոգ. լոգերըզդա օլմոգ։*

Natal, ale, նադալ, ած. *ծնընդեան. ծնընդոց. հայրենի (երիկիր). պօղդաղա (կին, էրէր). ասլէ. վրհանէ։*

Natation, նադասիօն, իգ. *լուղբէն. լող. 2. արուեստ լուղալոց. էյնըլը. 3. էյնըլը ասասլա։*

Natif, ive, նադիֆ, իվ. ած. *բնակ, ծնեալ. 2. բնաւածին. բնածին. 3. անխառն, բնական (արծաթի) էրէրլէր. փոշմա. 2. պոլի. ներակիսիդեն. 3. խալէ. էրէրդեն պէնիմ (կ՚ըլլամ)։ հազը. փէլէնի։*

Nation, նասիօն, իգ. ազգ.

Nations, իգ. յ. *Հեմշանուաք. կուսպաչըդ. փոխիէրէսխէնէ։*

National, ale, նասիօնալ, ած. *ասոհմային. ազգային. 2. Համազգի. փէլէնի. 3. հին փէլէնի. փէլէնէդեն օլան։*

Nationalement, նասիօնալման, ած. *ազգային պայմանաւ. իբրեւ ազգային. փէլէնճէ։*

Nationalité, նասիօնալիթէ, իգ. *ազգայնութիւն. փէլէնլիկ։*

Nativité, նադիվիթէ, իգ. *ծնեանդ (Քրիստոսի, որոյ կաւաին եւ այլոց որոց ամանց). 2. ծնեանդ կամ տօն ծնընդեան Քրիստոսի. 3. ծնընդաբաշխ ծնընդոց. վիճակ կամ դիրք աստղոց ի ժամանակի ծնընդեան ումեք. փէլոփ. 2. փէլոփ հոգերի՛ն ասա. 3. պէնիէր. նաէ՛ն վէ ըէրդէն։*

Natron, նադրօն, ար. *Հայր բորակ. նըշատաձ. պօռրի՛ն երմէնի։*

Natte, նատ, իգ. *փսխամ. պարիս. պրուսէղէն. 2. հիւսք. հիւսակ. հասըր. 2. էօրմէ. (ասլ) էօրլիւ-ոխ-։*

Natter, նադէ, ն. *փսխամս ատրաճանել. ճաճկել պըրուսէղինաւ. 2. հիւսել զօրէն փսխամիի. հասըր փէօյէ-մէտ. հասըր էյնէ էօրլիմէտ. 2. հասըր կիպի էօրմէտ։*

Nattier, նադիէ, ար. *փսխամագործ. փսխամավաճառ. հասըրճը։*

Naturalibus, բ. In naturalibus.

Naturalisation, նադիւրալիզասիօն, իգ. *տալն, ընդունելն պիրաւունս բնիկ քաղաքացւոյ կամ հաստատչի. էյերլէ պըրսըլմա կիչէրմէ, կիչէրմէ. իմինէլու ինէմէլիխ։*

Naturaliser, նադիւրալիզէ, ն. *տալ ումեք պիրաւունս բնիկ քաղաքացւոյ. 2. բնաւորացուցանել (զօտարատունկս). 3. մուծանել (զան ինչ ի սիոյէ բարբառոյ յայլ բարբառ կամ դիտումխունա ի գաւառս ինչ). էյերլէ պըրսըլմա կիչէրմէ. չէնէ իմինէլու վէրմէ. 2. (ֆէրմէլըրը պէր էյերէ) ուըզլիըրմոգ. 3. (պէր պէլէրէն պէյեր պէլէ) լուղիէ օգմոգ. (պէր վէլայիթի իւլու) իսխալ կիմէ։*

Naturalisme, նադիւրալիզմ, ար. *բնականութիւն. բնական հանգամանք. 2. բնակրօնութիւն. բնապաշտութիւն. փէյֆէյէ՛րի պօպէյէմ. 2. պօպիփէզէլէրլէ. պօպիփէրէսխօլլիք ճէզիհէօլ։*

Naturaliste, նադիւրալիսթ, ար. *բնախոյզ. բնագէտ. 2. բնակրօն. բնապաշտ. էյերլէյիճի. 2. պօպիփէզէլէր. պօպիփէրէսխօլ։*

Naturalité, նադիւրալիթէ,

Nargue, նաւէ, էպ. Dire — de, անգոռնել. արհամարհել. խօրտմաք. չէր եւէրնէր գօրմաք։

Faire — à, քամահրել. աղաւտել. 2. գլէլ. գէթ ի վերայ լինել. նկուռ առնել. խօրտմաք. կիներոջ եմնելը. 3. խոնիան օլմաք։

— **de**, ինչ. բաքէ. վայշ. վայ. վայ. ա՜ւ՜ւ հա. վօյ։

Narguer, նաւէլ, ն. արհամարհել. ծաղր առնել. ալաշա աւրմաք. դէր չէր եւէրնէն գօրմաք. մախսրա եմնէլ։

Narine, նաւին, էպ. ագռնք. քիմէք. պուրուն դեւէնէք։

Narquois, oise, նաւէտաւ, ալ. ար. եւ էպ. խորամանգ. խաղտսիկ. հնդպուղ. ճալըլ։

Parler —, խօսել ծածուկ բարբառաւ. ինձէ լեռան իւր ըսէքտրէ եմնէլ։

Narrateur, նաւրատէօր, ար. պատմիչ. վիպագիր. հեթէայեմնէն. բաւէ։

Narratif, ive, նաւրատիֆ, իվ, ան. պատմական. պատմագրական. հետեայեմնէն ընդառաջ. հետեայ աւրենուած։

Narration, նաւրատիօն, էպ. պատմութիւն. հետեայ նաւէլ։

Narrative, նաւրատիվ, էպ. պատմիչն. պատմեան պատմուղ. նաւէլ եմնէն խօսուձ։

Narré, նաւրէ, ար. պատմեալ. նաւէլ. բաւէլնէն։

Narrer, նաւրէ, ն. պատմել. վիպել. նաւէլ եմնէլ։

Narval, նաւվալ. ար. միաժամանի. միեղջերու ծովու. պեհիկ ձկնաձեւ։

Nasal, ale, նազալ, ան. ռնգական (նշանագիր). 2. ռնգաց. ռնի պրօնունսան էմբան (հնչիւն). 2. պրօնունսասիօնէն (հնչիւն)։

Nasalement, նազալմէնթ, ադ. յռնգանց. ռնգական հընչմամբ. չմամբ։

Nasalité, նազալիթէ, էպ. ռնգականութիւն. կան հնչուձի. պախօտ ինձնինքն ընդ

Nasard, նազար, գաճայն. հնչուձի ընդանուռնուն պէր նուագելու։

Nasarde, նազարտ, ռնգաց. պրօնունսասիօնէն։

Donner une — à, առնել. խծբծել. խօրտմաք. ռնի պրօնունսասիօնէն։

Homme à nasarde, նշանակ ծաղրուձ. հանաց. մախօտ խօրտմաք. ռնի։

Nasarder, նազարտել. հարկանել. մնասուն. 2. ծաղր առնել. չայ քերել. պրօնունսասիօնէն։

Naseau, նազօ, ռնգունք. քիմքի վրայէն պրօնունսասիօնէն։

Fendeur de naseaux, ծուկ. ձիճապան ձիւ. պեհլիվանի։

Nasi, նազի, ատենի հրէից. ի ինչինն բէյնէն։

Nasillard, arde, գաճայն. ռնգաց. գոռ էմէն (ձեռ) —, arde, ար. գախաս. խըխըմ. ըսթէրտը եռէն։

Nasiller, նազիլէ, ռնգաց, ընդ ռնգաց. պրօնունսասիօնէն։

Nasilleur, ազ, էօզ, ռնգախաս. խըխ

Nasillonner, ն. սակաւիկ մի խօսել. խըխը

Google

Naissant, ante, Ն֊ա֊ի, ա֊ի֊ա֊ն֊տ. Նորածին. Նորաբոյս. ակսող. Երևելի. Երևնի փօլոն. Երևնի ինչ֊որ֊ևէ֊ի֊ն֊ի֊ն. օրհնյա ըբտան. դալկացած։

Naître, Ն֊ա֊ի֊ր֊ը֊, ե. ծնանել. 2. ծագել. բղխել. բուսանել. երևելի. սկսանել. փօվմէ֊ի֊ր֊ը֊ 2. ինն փօվմէ֊ի֊ր֊ը֊ ուրիշ էնինէ֊ի֊ն֊ի֊ն֊ ինչ֊որ֊ևէ֊ի֊ն֊ ըբտանել. պէնկ֊ի֊ն֊ի֊ն֊ ըբտանել֊ի֊ր֊ը֊ ինչ֊որ֊ևէ֊ի֊ն֊ի֊ն֊ դալկացած։

Naïvement, Ն֊ա֊ի֊վ֊ը֊մ֊ա֊ն֊, ի֊. միամտութեամբ. անպաճոյճ. բնական օրինակաւ. փօլ֊բօ֊ճօ֊. ոաֆֆէբօ֊ն֊ի֊ը֊ը֊լ֊ը֊. խօ֊լ֊ի֊ն֊ի֊ը֊։

Naïveté, Ն֊ա֊ի֊վ֊ը֊թ֊է֊, է֊ի֊. միամտութիւն. յատակամիտ բարք. ուղղութիւն. 2. բնական պարզութիւն, վայել֊չութիւն. անպաճոյճ պայման. 3. անմտութիւն. ի. պարզամիտ բան. ոաֆֆէբօ֊ն֊ի֊ը֊լ֊ը֊ փօլ֊բօ֊ն֊ի֊ը֊լ֊ը֊ 2. ոաֆֆի֊լ֊է֊. խօ֊լ֊ի֊լ֊է֊. ոաֆ֊լ֊ի֊է֊ 3. ահմաքըբէ֊. պէօ֊ի֊լ֊է֊. ի. ոաֆֆէբօ֊ն֊ի֊ը֊ խօ֊ի֊օ֊ պէօ֊ի֊ը֊օ֊ղ֊։

Nanan, Ն֊ա֊ն֊, ա֊ր֊. (ըստ մանկանց) չաբաթզէնը. ա֊նու֊շ֊ա֊մ֊ իբը. չ֊ի֊ե֊ր֊ ը֊չ֊֊ի֊ե֊ր֊լ֊ը֊։

Nankin, Ն֊ա֊ի֊ե֊ի֊, ա֊ր֊. Նանկինեան կերպաս. Նանկին ֆաոֆ֊լը֊։

Nantir, Ն֊ա֊ի֊պ֊ի֊ը֊, ն֊. յապաւորել առնել. գրաւ. գրաւական տալ. բիհն իլի խին խի֊ի֊ե֊։ բիհն ի֊ե֊ր֊լ֊ը֊։

Se —, յ֊. ա֊ե֊ր֊ լինել. ապաւնալ. գրաւել. 2. հոգալ. զանձն. զգուշանալ. ամրաւնալ. պատապարել. 3. չաՀել. մեծանալ. մեծերել ինչպահիկ, մալի֊ օլմէ֊։ 2. ի֊ե֊ն֊ի֊լ֊ի֊ ֆայբ֊ր֊մէ֊։ պ֊ա֊փ֊մ֊ա֊։ ա֊ն֊ը֊ը֊մ֊ա֊։ ի֊ե֊ն֊ի֊լ֊ի֊ Հէ֊ֆ֊ը֊ ի֊ի֊մ֊է֊։ 3. ֆ֊ա֊ը֊ն֊ի֊մ֊է֊։ ի֊ի֊ն֊ի֊ի֊ն֊մ֊է֊։

Nantissement, Ն֊ա֊ի֊պ֊ի֊ը֊մ֊ի֊, ա֊ր֊. գրաւական. յապաՀովութիւն. բիհն֊։ խմի֊ի֊է֊։

Napée, Ն֊ա֊բ֊է֊, է֊. յաւերժահաման անուռատաց եւ լեռնց֊ օրման վէ֊ ֆ֊ա֊ղ֊ Հա֊ը֊ե֊ի֊։

Napel, ս֊. Aconit.

Naphte, Ն֊ա֊ֆ֊թ֊, ա֊ր֊. Նաւթ. Նէվ խ֊ա֊ը֊։

Napoléon, Ն֊ա֊բ֊օ֊լ֊է֊ի֊, ա֊ր֊. Նապոլէոն. ոսկի դահեկան 20 կամ 40 փրանկաց. Նապօլէօն ալ֊ի֊ա֊ն֊ա֊։

Nappe, Ն֊ա֊բ֊, է֊. ծածկոյթ սեղանոյ. 2. մարթ եզբերուն. 3. վարմ արտասւոյ. ոօֆֆա պէչէվ. 2. էչ֊ի֊ պէ֊ր֊ի֊֊ի֊. 3. չ֊ա֊յ֊ը֊ ֆ֊ը֊֊ը֊֊ ա֊չ֊ը֊։

Mettre la —, ձաշ տալ. կանչնա առնել. ֆ֊ա֊ա֊, չ֊ի֊֊ֆէի֊ վ֊ը֊մ֊է֊։

— d'eau, տարած աահանք ջուրց. 2. խաղաղ վիճակ ջուրց. չ֊ա֊չ֊ա֊ն֊ա֊ա֊ խ֊ա֊յ֊ը֊ ա֊ֆ֊ա֊ ա֊ա֊. 2. ա֊ֆ֊ա֊ ի֊լ֊ի֊ն֊ն֊ ա֊ա֊ խ֊ի֊չ֊է֊։

Napperon, Ն֊ա֊բ֊ը֊օ֊ի֊, ա֊ր֊. անձեռոց սիամեայ ի վերոյ ծածկամիի սեղանոյ. ինչ պէ֊չէվ ի֊չ֊ե֊ր֊ի֊ի֊ն֊ պ֊ե֊ր֊ի֊ւ֊ի֊ չ֊ի֊ւ֊է֊ր֊։

Naqueter, Ն֊ա֊ք֊ը֊թ֊, ե֊. ի֊բրեւ զծառայ ոք (առ դրան ուրոյ) ապասել. խ֊ը֊պ֊ի֊ի֊ի֊ի֊ ի֊ի֊ղ (պէ֊ր֊ի֊ն֊ի֊ն֊ ֆ֊ա֊ա֊ա֊ա֊ն֊ա֊ն֊ ե֊օ֊ի֊ա֊ն֊ա֊) պ֊ի֊ւ֊ի֊ը֊։

Naquette, Ն֊ա֊ֆ֊ը֊թ֊, է֊ի֊. կին կառապաչառ. պ֊ի֊ղ֊ի֊ ֆ֊ա֊ը֊։

Narcisse, Ն֊ա֊ը֊֊ի֊, է֊ի֊. Նարգէս (ծաղիկ). 2. այր գեղապանծ. այր Հարեալ ի գեղ երեսաց իւրոց. Ներկիս. չ֊ը֊ը֊ի֊ն֊ ֆ֊ա֊ի֊ի֊. չ֊ի֊ը֊ի֊ն֊ 2. ի֊ե֊ն֊ի֊ի֊ի֊ չ֊ի֊ւ֊ի֊ւ֊ի֊ն֊ի֊ն֊ ի֊ա֊ի֊օ֊ղ֊ ֆ֊ի֊֊ի֊ւ֊ի֊ն֊ վ֊ա֊ը֊ի֊ւ֊ի֊ւ֊ ա֊ա֊ա֊։

Narcotine, Ն֊ա֊ը֊օ֊ի֊ի֊ն֊, է֊ի֊. թմրիր յատկութեամբ. ա֊ֆ֊ի֊յ֊օ֊ն֊ խ֊ի֊ւ֊ա֊ի֊ի֊։

Narcotique, Ն֊ա֊ի֊օ֊ի֊ի֊, ա֊ֆ֊. թմրեցուցիչ (դեղ). ա֊յ֊ա֊ւ֊ի֊ ն֊ա֊բ֊ա֊ն֊ (խ֊ւ֊ղ֊)։

Nard, Ն֊ա֊, ա֊ր֊. Նարդոս. ուսնկ եւ խոտնկ իրիք. Ներկիս. ա֊ի֊ն֊ի֊ի֊ւ֊ի֊ ի֊ա֊ֆ֊։

ապեւլարկաւթիւն. Իւրաքանչիւր պահանջը. առանձին կէտ։

Mythologique, դիւցազանական. առասպելական. առասպելական. Իւրաքանչիւր պահանջ դիւցազանական։

Mythologiste, Mythologue, ար. դիւցազանաբան. առասպելաբան. իսկ. առասպելարկու. Իւրաքանչիւր պահանջ դիւցազանական։

Myure, գիւտ, ած. Pouls —, թնդիւն երակի բազկացորտ տակաւ երթայ եւ տկանայ. կրկնութեամբ հաւասար ընդ նմայն։

N.

Nabab, նապապ, ար. շահապ կամ նախարար Հընդկաց. Հինաց պէտի։

Nababie, նապապի, կէ. նախարարաւթիւն ի Հընդկիս. Հինաց պետութիւն։

Nabot, ote, նապօ, օթ, ար. եւ կէ. կարճիկ. թզուկ. ցիճ. կէ. կին. պօտաթ։

Nacarat, նաքառա, ած. ար. եւ կէ. նարընջագոյն. նարնջաձեւ. կերմնագոյն։ կերմնագոյն։

Nacelle, նասէլ, կէ. նաւակ։

Nacre, նաքր, կէ. գաղտաստակաւթ մարգարտի. սեռակ։

Nacré, ée, նաքրէ, ած. (գոյն) մարգարտի, գաղտասկրոյ. սեռակի. կերլը (բնոյն)։

Nactieux, euse, նակտիեօ, իօզ, ած. սակաւիկ մի քրնքնուշ. նակտիճ. պէտ ալ նապտ։

Nadir, նատիր, ար. սամպակէտ. ինն նադիր. ոտքին կատիր։

Naffe, նաֆ, կէ. Eau de —, ջուր ծաղկանց նարընջոյ. էնէլեր սոյա։

Nage, նաժ, կէ. À la —, ի. ի լոյլ. լուղալով. կէնէլեր։

Se jeter à la —, արկանել զանձն ի ջուր առ ի լուղալ. կէնէլի էլէն ինկնիլ սոյա ալիտի։

Être en —, կարի քրտնել. չէ կերլէ։ կերլ էլէնէր կնաչէր։

Nagée, նաժէ, կէ. լուղ մի. կէնէլ. կնաչել. կնաչէ տիր կէնէլ ալընան կեր։

Nageoir, նաժուար, ար. լուսարան. կնաչելի կեր։

Nageoire, նաժուար, կէ. թեւ ձկանց. 2. փամփուշտ ընդ անթով առ ի լողալ. պալըկ փանոզը. 3. կնաչելի հալտնալ։

Nager, նաժէ, կ. լուղալ. 2. դնկավարել. թիավարել. կնալիլ։ 2. տէրէ կէտ։

Nageur, euse, նաժէօռ, էօզ, ար. եւ կէ. լուսարկ. 2. նաւավար. թիավար. կնալիճ։ 3. փայբէշը. տէրէկի։

Naguère, նակեր, մ. առ ոչ. առդ իսկ. չքի վերբէն կէնէլ. տեր ալ կերէր։ տեսին։

Naïade, նաիատ, կէ. նայադ. շահապտ աղբերաց եւ գետոց. պահնար, չոյ կնահէկ։

Naïf, ïve, նաիֆ, իվ, ած. բնական. յատակ. անպաճոյճ. 2. անմեղ. անկեղծ. սեռն. պարզ. պէտ. կնիճիլ. խալէս. ոտի. կօվնիլճիլ։ 2. հիլէնէկ. ոտֆերտան։

Naïn, ne, նայ, նն, ար. եւ կէ. թզուկ. կարճիկ. ցիճ։

Naïre, նաիր, ար. Հնդիկ ազնուական. Հինաց ազլատկան։

Naissance, նէսանս, կէ. ծնունդ. 2. ակիզբն. ծագումն. 3. ռոհմ. զարմ. 4. բնածին բարք. կնկլատ. փօլմ. 5. պալանչըճ. կէյֆ օլմ. կէյտանի էլէմր. 6. ոյ. Հինս. 4. խոյ. կնաչելի։

Myope, փօբ, ար. եւ էփ. կարճատես. վատեալ աչօք. ՚ի՚օ՚ի՚ Իբրեւ սէրնիկ. ընտ՚ ՚ի՚օրեն. էն՚ն՚ն՚ն՚ն՚:

—, ար. միշտ ինչ շաղկակեր. պէր նեվ պէօճէ՚:

Myopie, փօբի, էփ. կարճատեսութիւն. ընտ՚ ՚ի՚օրեն:

Myosote, **Myosotis**, փէօջո՚, էփ. մկնականջ. տունկ ինչ. ՚ի՚ընտ՚ն՚ի՚ն՚ն՚, ար.)

Myotomie, փօտօմի, էփ. դնգեղաշատութիւն. ինէրի՚ն՚ի՚ն՚ ապալի:

Myriade, փիրիատ, էփ. բեւեր. 2. անհնարին յաճախութիւն. անչափութիւն. օն պէն. 2. էնէ՚ չէփտ՚ն՚ փոփոխ. հազարնէրէք:

Myriagramme, փիրիաղրամ՚, ար. բեւեր գրամ. կշռո՚ ինչ Գազիայում. օն պէն ղրամ՚:

Myriamètre, փիրիամէթրօ՚, ար. բեւեր մետր. չափ ինչ Գազիայում. օն պէն մէթր:

Myriapode, ի՚. Mille-pieds.

Myriare, փիրիար, ար. բեւեր արտավար. չափ ինչ անդոդ. օն պէն փէօճիմ՚:

Myrmidon, ի՚. Mirmidon.

Myrobolan, փիրօվօլան՚, ար. բան. պտուղ ինչ. ածիլէ՚. հնդկէ՚:

Myrobolanier, փիրօվօլանիէ՚, ար. բան. ծառ ինչ. ածիլէ՚ ագաճ:

Myrrhe, փիր, էփ. զմուռս. խունկ ինչ անուշահոտ. փէրքի՚ L'huile de —, առաշման. իւղ զմուռսի. փէրր իւղը:

Myrrhis, փիրիս, ար. զմունեղի. փէրր ագաճը:

Myrte, փիրթ, ար. մուրտ. մրտենի. փէրթի՚ ագաճը:

Myrtiforme, փիրթիֆօրմ՚, ած. մրտակերպ. մրտատերեւ. փէրթի՚ ագաճը նմէրթէլը:

Mystagogue, փիսթագօգ՚, ար. խորհրդածու. ուսուցիչ խորհրդոցն կրօնից. գեղեցիկ նշոյլ ճշմարտութեան:

Mystère, փիսթէր՚, ար. խորհուրդ (կրօնից). անճառ ճառ. 2. գաղտնիք. ծածուկ բան. գեղեցիկ պերբեր. 3. պերր:

Faire — *fam* un — de qc., գաղտպահելի՚ն՚ի՚ն՚ն՚ն՚ն

Musette, ջ-ալէտ, էգ. սրիկ հովուական. 2. նուագ հովուական տակով. խառնուած. գայլամ. 3. գայլամ երգիչ:

Muséum, ջ-ալեամ, ար. պ. **Musée.**

Musical, ale, ջ-ալիքական, ական. երաժշտական. մուսիկէ:

Musicalement, ջ-ալիքականաբար, ջ. երաժշտապէս. ըստ օրինաց երաժշտութեան. մուսիկէի ջուածոյ է-ալէք:

Musicien, enne, ջուալիքոյի, ի, ար. եւ էգ. երաժիշտ. նուագածու. մուսիկոսը. ե-ալիքը:

Musico, ջ-ալիքօ, ար. աշխարհաւանդ է Հռիմանդիա. Ֆիլհարմոնիք ջուխտ, ջալիանդ:

Musique, ջ-ալիք, էգ. երաժշտութիւն. 2. երգ, նուագ երաժշտական. 3. երաժիշտք. մուսիկէ. 2. ջուխտ. 3. Ի հվի մուսիկէի:

Musqué, ée, ջ-ուիք, ած. մշկահոտ. մշկահամ. 2. քաղցր հրաւալուքիչ. 3. անհիգիէն. այլանդակ. ջ-ոտ ջօփ-ալ-. ջոփէք. 2. ջ-ոլը. ոյսրտըճը. ջ-ալ-ջիճ. 3. օրանըը. անոյիտ:

Musquer, ջ-ուիք, ն. հաճելիբնել մշկով. մշկահոտ ընել. ջ-ոտ ջօփ-ալ- ընել:

Musser (se), ը ջ-ալ-, ն. ծածկուիլ. կիլէնգիք:

À musse-pot, գաղտ. ի ծածուկ. կիշէ:

Musulman, ane, ջ-ալ-ման, ան, ար. եւ էգ. Մահմետական. ջ-ալման. ջ-ալմ. ի-ալոջ:

Musulmanisme, ջ-ալ-մանիզմ, ար. մահմետականութիւն. ջ-ալմանալը. ի-ալոմ:

Musurgie, ջ-ալ-ոյի, էգ. արուեստ վայելուչս վարելոյ զդայնական երաժշտութիւն եւ զանոր նախութիւն. ահնոնի վր պահանջէի էրգինոք ջ-ալ-ալ-:

Mutabilité, ջ-ուալիթէ, էգ. փոփոխականութիւն. յաղագուածութիւն. անհաստատութիւն. պիջուալը. ի-ալէ:

Mutation, ջ-ուալիօն, էգ. փոխանակութիւն. շրջադարձ. պէյիմք. ի-ալիմք:

Mutilation, ջ-ուիլալիօն, էգ. ծայրատաղուածութիւն. կըտնաւածութիւն. ալջալիքամ. ալջալը. ի-ալիմ. փոքրիկացուցանել:

Mutiler, ջ-ուիլէ, ն. ծայրատաղ առնել. խնդրել. կըտնաւածել. 2. նուազացուցանել. մանրել. ալջալիքամել. փոքրիկացուցանել. 2. խոտորմ կրնդել:

Mutin, ine, ջ-ուէն, էն, ած. ապստամբ. խռովարար. 2. յամառ. խստասիրտ. պօրամ. ֆիլհնէք-ալ-. 2. ի-ոտ:

Mutiner (se), ը ջ-ուինէք, յ. հեռանել. ապստամբել. 2. յամառել. հակառակել. պօրամալը իլհնէք. վիւլէնէ նը-ջուրմէ. 2. ի-ոտ կրնդել. ջ-ուրմէ:

Mutinerie, ջ-ուինը-ի, էգ. ապստամբութիւն. ապստամբութիւն. խռովք. 2. յամառութիւն. պօրամալը. 2. ի-ոտիւնը:

Mutir, ջ-ուի-, ը. ծրատել. (ջ-ը) կրէրինէի ուէլ-րը վէրնէ:

Mutisme, ջ-ուիզմ, էգ. համրութիւն. ուէլ-իլէ:

Mutuel, elle, ջ-ուէ-էլ, ած. փոխադարձ. ջ-ալէրէվէլէ. կրուֆէյնէլէ:

Mutuellement, ջ-ուէ-էլ-ջ, ջ. փոխանակաբար. փոխադարձաբար. զմիմեանս. միմեանց. ջ-ալէրէվէլ էվ. պէրէ պէրինէ. պէրէ պէրինէ:

Mutule, ջ-ուի-լ, էգ. մոյմինչ շինուածոց. պէրօյ ուէ-կիէ:

Myographie, ջօյ-ֆի, էգ. դնդերապատութիւն. կրէվէֆի ալ-ալ-:

Myologie, ջօլօժի, էգ. դնդերախօսութիւն. դնդերատեսնութիւն. ալ-ֆ-ալ-:

ալլամանճոփ. 3. լաւլլամոփ. ինչ-ինչ. ֆըշըլլիը չըխամբոփ:

Murrhin, ine, փ—ի, ին, ած. (անօթ) զմուռսոյ. փ—րր պ—խ—ր— (փ—պը):

Musagète, փ—չ—ք—ը, ած. ար. առաջնորդ, վարիչ Մուսայից. ֆ—ւիր իշ—հ—ւրինին ֆըլ—պ—պ—:

Musaraigne, փ—պ—ի—ը, իփ. մուկն արտքիմ. ովկրի ալլուն:

Musard, arde, փ—պ—, ար—ր, ած. ժամավաճառ. դանդրոպ ի տնառիս. պօշվոփըն ինչիրին. օյալանան:

Musc, փ—ֆ, ար. մշկահոտ այծուսին. մուշկ երբ. 2. մուշկ. փ—ր ճիյրանը. 3. փ—ր:

Muscade, փ—ֆ—ր, իփ. հնդիկ կամ մշկահոտ ընկոյզ. հինգբոխան ճիվչի. ճի՛վչի պիվվ:

—, ած. մշկահոտ (վարդ). փ—ր ֆօֆ—լ— (ի—լ):

Muscadelle, փ—ֆ—ր—լ, իփ. տատիճ մշկահոտ. փ—րֆրն ար—ր—:

Muscadet փ—ֆ—ր—ի, ար. գինի տակառ մի մշկահոտ. փ—րֆրնի չ—լ—ր չ—ր—պ:

Muscadier, փ—ֆ—ր—ի, ար. հնդիկ ընգուզի. մշկահոտ ընկուզի. հինգբոխան ճիվչի պ—ծը:

Muscadin, փ—ֆ—ր—ի, ար. բլխիմ մշկախառն, մշկահոտ. փ—րի ափրի չիրիրի, հ—պ:

Muscat, փ—ֆ—, ար. մշկահոտ գինի. 2. խաղող մշկահոտ. 3. մշկատունձ. փ—րֆրն չ—ր—պը. 2. փ—րֆրն ի—չի—փ—. 3. փ—րֆրն ար—ր—:

—, ած. մշկահոտ. մշկահամ. փ—ր ֆօֆ—լ—. փ—րֆրն:

Muscle, փ—ֆլը, ար. դըմդիրք, միսունք. պչ—խրն. ոչ—ի իրչի իրն:

Musclé, ée, փ—ֆլի, ած. դնդրաւոր. ամառապատ (ի նկարու). պչ—խ—ի:

Musculaire, փ—ֆր—խ—, ած. դնդրական. (երակ) դնդրայց. պչ—ի:

Musculé, փ—ֆր—լ, ար. միքինայի պատապարիչ չպաշարողս. փ—հ—ւրչիւրի հըֆիչ ֆրֆին չ—ի:

Musculeux, euse, փ—ֆր—խ—, իօչ, ած. դնդրաւոր. 2. նշարդապատ. կաշըմբռուն. պչ—ի—ի չօր. 2. ինչիրչի. փ—վվ—ի:

Muse, փ—չ, իփ. Մուսայ (դիք ազգատ արուեստից). 2. խանդ, ոգի, աւիւն բանաստեղծական. 3. սկիզբն չհասնելոյ երկնրուացց. Մի—ֆ. ֆի—ն—՛ն ալիյի ի—չիրի՛ն փ—վի—ր—ի՛չ ֆիրրիչի՛ն. 2. խչի. հիյ՛ն. հ—յիչ. 3. ինյի՛ ֆըշըլըն՛ը պ—չլ—ն՛չ—ը:

Muses, իփ. յի. վիպասանութիւն. բանաստեղծութիւն. 2. գեղեցիկ դպրութիւնք. չիր. չ—իրչի՛. 3. ֆի—ն—՛ն չիրիֆե:

Museau, փ—չը, ար. ցուռկ. քիմք. կնճիմ. 2. ոգեղ, խոժոռապէմ կերպարանք. (ի—օֆֆի) պ—ր—ն—. 2. չ—հրի. իյրի ո—ր—ի:

Musée, փ—չի, ար. մուսայարան. տաճար, ճեմանգան ուսմանց, դժուարյարգիւս իրաց. ի—լ—մ փ—րչի—ֆ—ի. նապիր նիմանիչիր ի—չի—նի—ի. նի—մ—ն—ի—ն—ի:

Museler, ր. Emmuseler.

Muselière, փ—չ—լ—ի—, իփ. ցուկակապ. բերանակապ. պ—բ—ն—ո—լ—ի. ի—ն—ի՛:

Muser, փ—չի, չ. ժամավաճառ լինել վատն անուսուց. ճամբի—ափիչ. դնդրիչ ի անառիս. 2. սկսանիչ նշչիրուի չիուն—ւչ. պօչ վ—ի—ի՛չ—ի՛. ալյանմոփ. 2. ինյի՛ ֆըշըլչմայ պ—չլ—մոփ:

Muserolle, փ—չ—ր—լ, իփ. շրուշակ. վարսապան. ցուկակապ. ըիչի՛:

ցուցանել. պարապել. հոգալ. գործաւոր. ընկերանալ. ընդունել. վերցնել. ընդարձակել. ընդունել. ընդունել. ընդուն

կանք. թմբուկ. 2. տատասկուխիան. գարշելն. Խե-ղճ-ութ-ուն-ը. 2. Խիղճ-ին-ը. Խղճ-ալ:

Nautile, նօ-ի-լ, ս. նաւա-խեցի. առ-ագաստաւոր խեցեմորթի. պէր Նիվ է-պո-է-ը- ե-Նիվ-ի ղե-օ-ճ-ի-լ:

Nautique, նօ-ի-է, ած. նաւական. նաւարկու-թ-ե-ան. Ծովական. Կե-ի-ճ-ե-լ-ի-ե ե-ա-յ-ր. պ-ո-հ-ր-լ:

Nautonnier, ière, նօ-ի-է, ե-, ս. եւ է-ն. նաւու-ղող. նաւավար. Կ-ի-ե ե-ե-յ-ի-ի-ե:

Naval, ale, նավ-ա-լ, ած. նաւական. Ծովական. Կե-ի-ճ, ե-Նիվ-ի ե-ա-յ-ր. պ-ո-հ-ր-լ:

Navée, նավ-է, է-ն. բեռն միով նաւի. պէր է-ա-յ-ը-ի Խ-ե-է-ը:

Navet, նավ-է, ս. շաղ-գամ. շ-Խ-ղ-ա-մ. շ-ա-լ-ա-մ:

Navette, նավ-է-ր, է-ն. շաղ-գամ վայրի. 2. ունդ վայրի շաղգամի. 3. խնդանոց խըն-կ-ա-ան. 4. կկոց. Խ-ե-ա-ի-ե շ-ա-լ-ա-մ. 2. Խ-ե-ա-ի-ե շ-Խ-ղ-ա-մ պ-ո-խ-ո-ա-ն-ա. 3. պ-ո-խ-ո-ա-ր-ա-ն. է-ա-յ-ը-է-ա-ր-ի ե-ա-ո-խ-ո-ր է-ա-ղ-ը. 4. Ե-է-ի-է:

Faire la —, սատկ երթ-ե-ւ-կել. շ-ա-ն-ա Ե-է-ի-է Կի-ի Կ-ի-ե-ւ Կ-ե-ն-է:

Naviculaire, նավ-իկ-ի-ա-ր-ա-, ած. նաւաձեւ. է-ա-յ-ը-ի Ե-Կ-ի-ի-է:

Navigable, նավ-Կ-ի-ա-ղ-ը-, ած. նաւելի. նաւագնաց. նաւարկելի. Կ-ի-ե Խ-ղ-ա-ի-ե (ը-ա):

Navigateur, նավ-Կ-ի-ա-ե-օ-ո, ա-ր. նաւորդ. նաւարկող. 2. նաւավար. նաւապետ. Կ-ի-ե Խ-ղ-ա-ի-ե ե-ա-յ-ն-ա-ն. 2. Կ-ի-ե-ի-է:

Navigation, նավ-Կ-ի-ա-ց-ի-ո, է-ն. նաւարկութիւն. 2. նաւագնութիւն. Կ-ի-ե Խ-ղ-ա-ի-ե-ա-ն. Կ-ե-ն-է ր-է պ-ո-հ-ր-լ. 2. Կ-ի-ե-ի-է:

Naviguer, նավ-Կ-ի-ե, ը. նաւել. նաւարկել. 2. նաւագնել. Կ-ի-ե Խ-ղ-ա-ի-ե-ա-ն. 2. Կ-ի-ե-ի-է ե-ա-յ-ը-ա-է Խ-ե-ա-ի-ե:

Naville, նավ-իլ, է-ն. առաւ, ջրմուղ յոտգանել. Կ-ե-ր ա-ա-ղ-ա-ի-ե Խ-ղ-ա-ի-ե Խ-ղ-ա-ի-ե ը-ղ-ա-ի-ե ը-ղ-ա-ի-ե:

Navire, նավ-իր, ս. նաւ. նաւափայտ. Կ-ի-ե. Կ-ե-ն-է-ի-ե

Navire Argo, նավ-իր ա-ա-ի-ո, ս. արգով նաւ. ա-ա-ա-ղ-ա-ա-ա-ն-ա ի-ն-ա. Կ-ե-ն-է-ի-ե Ի-ն-ո-հ պ-ի-ե-ր-է-:

Navrant, ante, նավ-ր-ա-ի, ած. գեւիչ, գալարիչ աղեաց. գի-ե-ե-ղ-ա-ի-ե. աղիա-ղ-ո-ր-մ. Խ-ե-ր-է-ի-ե է-ո-ր է-ո-ր Խ-ի-է-ի:

Navrer, նավ-ր-ե, ն. խոցել. վիրաւորել. 2. ի խոր խոցել. կարի արամեցուցանել. Խ-ա-ր-ա-լ-ա-ն-ե-ի-ե. 2. է-ե-ր հ-ղ-ա-ն-ե, ը-ն-է-ա-ի-ե-ն Խ-ի-ե-ի:

Ne, նը, ոչ. Խայբ. պ-է-ի-է. Ի-օ-ե. (Կ-ի-ն)-ե-(ի-ն):

Né, ée, նէ, ած. ծնեալ. ծ-ո-ղ-ա-լ:

Bien —, բարեառնիմ. ը-ր-է-հ-լ-ե ա-յ-ա-ն ծ-ո-ղ-ա-լ:

Mal —, չարաչօ-ա-ր. չարաա-կամ. ֆ-է-ո պ-է-ի-է-լ-է. պ-ե-ր Խ-ա-յ-ը-ա-լ:

Premier — —, անդրանիկ. նախծին. Ի-ե Խ-վ-ա-ո-ր Ի-ե ծ-ո-ղ-ա-լ:

Nouveau — —, նորածին. Խ-ն-է ծ-ո-ղ-ա-լ:

Néanmoins, նէ-ա-ն-է-ն, լ. այլ սակայն. Հանդերձ այ-ն-ո-ւ. սակայն եւ այնպէս. ա-ա-ի-ն. Կ-ե-ն-է-ի-ե. պ-ո-հ-ի-ե-ի-է:

Néant, նէ-ա-ն, ս. ոչինչ. չ-Ե-ա-ի-ի-ե. չ-ք-ա-ի-ի-ե. 2. ն-Կ-ի-ա-ի-ի-ե. գ-ձ-ա-ի-ի-ե. հ-ի-ե. հ-ի-ե-լ-ի-ե. 2. հ-ի-ե ֆ-ե-ո-լ-ե-ի. է-ե-ր ֆ-է-ր-ա-ո-ի-ե-լ-ի-ե:

—, ի. ոչ. ոչինչ. հ-ի-ե:

Nébuleux, euse, նէ-ի-լ-ե-ո, ե-ղ-ա-ն. ամպամած. ծ-ա-ծ-կ-ե-ա-լ. ամպագ-ա-ի-ե. 2. մ-ի-ա-գ-ի-ն. մ-ի-գ-ա-պ-ա-ա-ն. պ-ո-լ-ո-ր-ի-ե-ա. 2. ֆ-ո-ր-ա-ր-Կ-ե-ա. պ-ի-ա-ն-ա-ե:

Nébulosité, նէ-ի-լ-ո-ի-է-ի-է, է-ն. մ-ա-ո-խ-ո-ղ. ա-կ-ի. ք-ա-լ-ե-ո-ա. պ-ի-ա-ն-ա:

էի. բնակութիւն. բնիկին լինել. իբրև է:

Nature, նատիւռ. էի. բնութիւն. արարած. համօրէն աշխարհ. 2. բնութիւն. էութիւն. 3. կարգ, յօրինուած բնութեան. 4. ազգ. բնութիւն. տեսակ. 5. միտութիւն. բնութիւն. 6. բարք. բայս բարուց. 7. խառնուած մարմնոյ. 8. ծնընդական անդամք. մախլոփոն. ձէնէռատոր. փոխնոն. 2. մախաոսէյնէն. նատիոն. 3. մախաոփանըն ընդհանրը. ազգ. 4. ինա. այ. 5. ձեյլ. ձէյնթլ. 6. նատիյնէն. ծիոպիլէյնէն. 7. ինգաճ. 8. ալ՛ին ընդհանրը:

Payer en —, հատուցանել (պհարկ) բնական բերօք. իբր մահաոլիըյլ (վէրւիյէ) եօա ֆրնգ:

Naturel, elle, նատիւռէլ, ած. բնական. 2. բնական. ապրդ. անխառն. ճշմարիտ. 3. բնական, չօրինուած (որդի). ծնեալ արտաքոյ ամուսնութեան. 4. բնդհանական. բնական. բնածին. սեպհական. զգին. նոպր. ճիոպիլլէ. 2. նալիս. ասֆր. ասհիհ. 3. ֆրճ. 4. ալըլըմըլ. ասֆրին. զգին. մախաոսս:

Parties naturelles, ծնընդական անդամք. ալ՛ին ընդհանրը:

Naturel, նատիւռէլ, ար. բնութիւն. 2. բնութիւն. միտութիւն. բայս բարուց. խառնուած. 3. գաւթ. խնամք. դարման. 4. մարդատիրութիւն. քաղցրութիւն. 5. հասակ. մեծութիւն. արտաքին ձեւ. 6. բնական յատկութիւն. բաւականութիւն. 7. օրինակ նմանութեան (նկարչաց). նոպիոն. 2. ինչքան. ինչ. ճիոպիլէյնէն. ինչափ. 3. (ոնա) մահճակալին. բիֆֆոն. 4. ընտանեյնէն. լոնիֆլէ. 5. պոյ պօա. պինին վէճատոան պիոյէ. լէյէ. հիյէնի. չէ. 6. զոնի ֆատիլէյնէն. էլինօքէն ինլնի. էլլիւզիրէէ. 7. (նատիւռլ) էօրնէյի:

Au —, բնական պայմանաւ. բաւ բնական միջոցաւ. 2. կարի անպատճառ օրինակաւ կամ վարկպատրաստի հանդերձեալ (մխ). զոնիճաճ. զոնիցէ. 2. ասոքէճ, ընկերիմհոնըզ փէլէրիւլէլ (կն):

Les naturels, բնակք. բնաշխարհեայք. իբրև է:

Naturellement, նատիւռէլման, ռ. բնապէս. բնութեամբ. ի բնէ. 2. ուղղութեամբ. միտումնաւորութեամբ. 3. առանց արուեստի. առանց պատճառանաց. 4. գիւրաւ. 5. համարձակ. ինոպէն. ինոպիյնէլէ. 2. փոլիտալոպլա. ասֆրքրտանլոպլա. 3. առնատիւռզ. ասոքէճ. խօզէնիպէճ. 4. փոլայճ. 5. ակրոպէտանէ:

Naufrage, նօֆռաժ, ար. նաւաբեկութիւն. նաւակոծութիւն. 2. կարաւան. չարիք. կարծանուածք. վտանգ. ի֊ի փորլանմասը. 2. պայդ. զարար. փոպլա:

Faire —, նաւակոծ, նաւաբեկ լինել. վտանգիլ. ի֊ի փորլանմասը. փոպլայա ասպրտաճ:

Naufragé, ée, նօֆռաժէ, ած. նաւաբեկ. ծովակոծ. վտանգեալ. ի֊ի փորլանմզը. փոպլայա ասպրտմզը. պոնմզը:

Naulage, նօլաժ, ար. վարձք նաւու. նաւավարձութիւն. նավլոն:

Naumachie, նօմաքի, է. նաւամարտիկ կռիւ. նաւամարտք (ի տեսիլ). 2. տեղի նաւամարտիկ կռուոյ. (ինքնայն էլէն օլան) ի֊ի ճէնիլ. 2. ի֊ի ճէնիլ իբրև:

Nauséabond, onde, նօզէոպօ, օնտ, ած. նաղկացուցիչ. տաղտկալի. իբրև պատճառելով զքրտնիլ. էյրէնէճէ:

Nausée, նօզէ, է. նաղ-

Nasitor(t), նասիթօր, ար. *Ցրկաստիճի պատրուհզաց. պոզ-ընկերք աա- ֆնիրեան:*

Nasonner, ր. Nasiller.

Nasse, նաս, իգ. *ուռկան, կողով ձկնորսաց. պատըի ավազածոփ սիկիր:*

Être dans la —, *յուռկանի լինել. ի դժուարին ինչ եւ ի գժնդակ գործս պատահել. ոչ իրինոք օշմոփ. ինձ ես ընկերի համշահն իրինոք պատահածոփ չափորըդաա օշմոփ:*

Natal, ale, նատալ, ած. *ծնընդեան. ծնընդաց. հայրենիվ (երիվր). փոչտաագա (ձի, էշ). աալի. վշհանի:*

Natation, նատասիօն, իգ. *լուղրին. լող. 2. պրուհաա լուղալոց. ոիւ-պրի. 3. ոիւ-պրի աաաաալա:*

Natif, ive, նատիֆ, իվ, ած. *բնական. ծնեալ. 2. բնատնչին. բնածին. 3. անխառն, բնական (արծաթի). իրրանի. փոշմա. 2. պոիի. ֆնատիսիսներ. 3. նաալ. իրրոքեն պիհիլ (ի-փ-լ):* Ազգ. *Ֆիլիհի:*

Nation, նասիօն, իգ. ազգ.

Nations, իգ. յ. *Հերճանասք. կռատպաշտք. փոսիիրքսիներ:*

National, ale, նասիօնալ, ած. *ասահմային. ազգային. 2. համազգի. ֆիլիհի. 3. հիմ-ֆիլիհ. ֆիլիհներ օլան:*

Nationalement, նասիօնալման, ած. *ազգային պայմանաա. իմրեա ազգային. ֆիլիհիճե:*

Nationalité, նասիօնալիթե, իգ. ազգայնաւթիւն. *ֆիլիհիլիք:*

Nativité, նատիվիթե, իգ. *ծնաւնդ (Քրիստոսի, որոյ կատարեալ եւ ազգաց արդոյ ա-ծնանդ). 2. ծնաւնդ կամ տօն ծնընդեան Քրիստոսի. 3. ծնընդաբաշխ ծնընդոց. վիճակ կամ պիրք աատեղայց ի ժամանակի ծնընդեան ա-րուք. ֆիլոփ. 2. ֆիլոփ հաշիրքի ես. 3. ախիկ. նա-լիք վիճակի:*

Natron, նատրօն, ար. *Հայ բորակ. նըմրօն. պօրքէ երմենի:*

Natte, նատ, իգ. *փսխամ. պարիկ. պրատուղէն. 2. հիւսք. հիւսակ. հատըր. 3. էօրմե. (ասլ) էօրլիճոփ:*

Natter, նատէ, ն. *փսխամ ատրածանէլ. ծածկել պըրատուղինաա. 2. հիւսել զօրէն փսխամի. հատըր պէօլէմէ. հատըր էլէ էօրմէ. 2. հատըր լիոլ էօրմէ:*

Nattier, նատիէ, ար. *փսխամագործ. փսխամավաճառ. հատըրճը:*

Naturalibus, ր. In naturalibus.

Naturalisation, նատիրալիզասիօն, իգ. *տալն, ընդունելն զիրաւունս բնիկ քաղաքացւոյ կամ հաստագրւոյ. երբէք ոչբատճաա լինէմէ, լինելմե. իմիրլու իրմէլիճոլ:*

Naturaliser, նատիրալիզէ, ն. *տալ ուաիք զիրաւունս բնիկ քաղաքացւոյ. 2. ընտանեցուցանել (զօտարատուն). 3. մուծանել (զան ինչ ի վիճակ բարբառոյ յայլ բարբառ կամ զիրաւունս ի գաւառս ինչ). երբէք ոչբատճաա լինէմէ. ընձի իմրիլու չէրմէ. 2. (ֆիրանճըրը պիր երէք) ուլէլիճըմէ. 3. (պիր պիլոնե ոխէր պիլէ) ընպիրի ոօֆմաֆ. (պիր վէյահիճ իսլամ) խոխոլ եմմէ:*

Naturalisme, նատիրալիզմ, ար. *բնականաւմիւն. բնական հանգամանք. 2. բնակրօնաւմիւն. բնապաշտաւմիւն. փեյֆէյամ՛րի նատիէրէն. 3. նատիէրէլէրլէ. նատիէրէրճոլիէր ոեչհէրի:*

Naturaliste, նատիրալիսթ, ար. *բնախոյզ. բնագէտ. 2. բնակրօն. բնապաշտ. իրիպոյէլինաա. 2. նատիէրէլէր. նատիէրէրճոն:*

Naturalité, նատիրալիթե,

Nargue, նաւ-ի, ից. **Dire — de**, անգոանել. արհամարհել. խօրամատ. չէր եէրինէ ֆօմամատ։
Faire — à, քամահել. աղաւտել. 2. գլէլ. դէր ի վէրայ լինել. նկուն առնել. խօրամատ. իւիւպար եւինէտ. 2. իւ-ուիւ-ն օլմատ։
— de, ինչ. քամբէ. վայշ. վայհ. վայ. ա՛ռմա հա՛. վա՛յ։
Narguer, նաւ-իլ, ն. արհամարհել. ծաղր առնել. ալաղա ատմատ. պէր չէր եէրինէ ֆօմամատ. մահաբա եւինէտ։
Narine, նաւ-ին, ից. ռընգունք. քիմք. պուրուն պէլէկի։
Narquois, oise, նաւ-ֆուա, ազ, ար. եւ ից. խարամանգ. խարուսիկ. հնչպուղ. ֆալշի։
Parler —, խօսել ծածուկ քարբառով. ինչի լէուն նէ լաֆըդը եւինէտ։
Narrateur, նաւ-ատէօր, ար. պատմիչ. վիպագիր. հեքեաթասացինճի. քաւէ։
Narratif, ive, նաւ-ատիֆ, իվ, աձ. պատմական. պատմագրական. հեքեաթասացինէ վերաբեր. հեքեաթ ատըճինտէ։
Narration, նաւ-ասիօն, ից. պատմուճիւն. հեքեաթ. նաֆել։
Narrative, նաւ-ատիվ, ից. պատմելը. պատմական պատմելու. նաֆել եւինէ ըսթըճը։
Narré, նաւ-է, ար. պատմուճիւն. նաֆել. բիվեյեցի։
Narrer, նաւ-է, ն. պատմել. վիպել. նաֆել եւինէտ։
Narval, նաւ-վալ, ար. վիսաժանի. վիսըչխրտա ծովու. փէնիչ ձէրձէֆտանը։
Nasal, ale, նազալ, աձ. ռնգական (նշանագիր). 2. ռնգայց. ոչոխ պուրուներուն ըսֆեան (հարց). 2. պուրուներու հնչուածքի։
Nasalement, նազալման, ի. յռընգանց. ռնգական հընչուածքով։
Nasalité, նազալիթե, ից. ռնգականուճիւն. ռնգական հնչուածի. պուրուներուն խոխօտ ձէնըձնիներէն ըսեցիւիւրը։
Nasard, նազար, ար. ընդարձակ հնչուածի երգիխանէ. երգեցողներուն պէյ նէվ ֆոպոչէտ։
Nasarde, նազարտ, ից. պանդռնգայց. պուրուներու ուրուրէն ֆէօֆէ։
Donner une — à qn., ծաղր առնել, խծբծել զոք. մուխուրեիւիւրէտ. ֆուուուր արամատ։
Homme à nasardes, այր նշանակ ծաղրուելու արհամարհանայց. մահաբա օլմայու վէ խօրամամայու ձիպիկըր ֆիմէ։
Nasarder, նազարտէ, ն. հարկանել մատամբ ի ռընգուն. 2. ծաղր առնել. յընչայց քերկել. պուրձնուածու ֆէուրմատ. 2. ըրէվէնմէտ։
Naseau, նազօ, ար. քիմք. ռնգուռնք. քիմաւիող. հայվանըրըն պուրուն պէլէյի։
Fendeur de naseaux, պարծուկ. մէրծաւան. խօյնէուճի. պէժպէրլինէն։
Nasi, նազի ար. պահերէց աստենի Հրէից. եէհուապ ձենիւիւնի բէյցիսի։
Nasillard, arde, նազիյարտ, ար, աձ. ռնգաձայն. ռընգայց. պուրուներուն ըզիմաւ (ախօ)։
—, arde, ար. եւ ից. ռընգաձայն. խըմիըմ. պուրուներուն լաֆըդը եւրէն։
Nasiller, նազիյէ, ն. ի ռնգայց, ընդ ռնգունս խօսել. պուրուներուն, խըմիըմ ախօյնէտ։
Nasilleur, euse, նազիյէօր, խօզ, ար. եւ ից. ռնգաձայն. խըմիըմ։
Nasillonner, նազիյէօնէ, ն. սակաւիկ մի ընդ ռնգունս խօսիլ. խըմիըմճա ախօյնէտ։

Naissant, ante, նէսան, անթ, ած. նորածին. նորաբոյս. սկսող. նէնէ փոշոտ. նէնէ ինքնիշխան. օրհնյօ նշանած. պսակուած:

Naître, նէթրը, ե. ծնանիլ. բուսանիլ. երեւիլ. սկսանիլ. փոշոտիլ. 2. ինձ փոշոտիլ. ինծի եմ ինծի. ինչուան նշանիլ. պինդիլ. կիօրհնիլ. գուշանիլ:

Naïvement, նաիվման, մ. միամտութեամբ. անպաճոյճ. բնական օրինակաւ. փոշոտաբար. առիթոտնուազ. խանչոնի:

Naïveté, նաիվթէ, էի. միամտութիւն. յատակամիտ բարք. ուղղամտութիւն. 2. բնական պարզութիւն, վայելչութիւն. անպաճոյճ պայման. 3. անմիտութիւն. 4. պարզամիտ բան. առիթոտնուազ. փոշոտութիւն. 2. պինդութիւն. խանչոնի. 3. ահմոթնէ. պիօնէ. 4. առիթոտ պիօն:

Nanan, նանան, ար. (լսա մանկանց) չաքարեղէնք. անուշահամ իրք. նէնէր. նէնէրներ:

Nankin, նանքէն, ար. նանկինեան կերպաս. նանքին գործուածք:

Nantir, նանթիր, ն. յատակհով առնել. գետաս. գրաւական տալ. բիճն իւր ինծի ինծի. բիճն վերծի:

Se —, ս. տեր լինել. տասնալ. գրաւել. 2. հոգալ. զանձն. զգուշանալ. ամրանալ. պատապարել. 3. շահել. մեծանալ. մեծերել. ինչանահել, մուէի օշմէ. 2. ինծինքն գոչերծի. պոմծի. առթէնծի. ինքնիչ հզօր եմիծի. 3. նուանծի. նինիինինծի:

Nantissement, նանթիսման, ար. գրաւական. յատակհովութիւն. բիճն. նինիչի:

Napée, նաբէ, էի. յատերժահարան անտառաց եւ ընդանց. օրհն վի գոզ հոսչիծ:

Napel, գ. Aconit.

Naphte, նաֆթ, ար. նաւթ. նաւ նաղ:

Napoléon, նաբօլէոն, ար. նապոլէան. ասկի դահեկան 20 կամ 40 փրանկաց. նապօլէոն ալնաննա:

Nappe, նաբ, էի. ծածկոյթ սեղանոյ. 2. մորթ եղջերուի. 3. վարմ արտասւի. առիթ պեղչէի. 2. ինչի պերծի. 3. չայնը փոշտա ալը:

Mettre la —, ճաշ սալ. կանոն առնել. նաւտ, ընչաֆէի վերծի:

— d'eau, տարած սահնակը ջուրց. 2. խաղաղ միանունը ջուրց. լուլուշնուած նայչէը ափն առ. 2. պիտ էնէն առ ինչի:

Napperon, նաբէրօն, ար. անձեռոց սփռոց ի վերոյ ծածկոյթի սեղանոյ. ինչ պեղչի նուերներ պերնուել էնէրե:

Naqueter, նաքէթէ, ե. իբրեւ գծառայ ոք (առ դիմ ուրուք) ապաստել. նշանակել (պերծինէն փափաստանուն նօնէնուած) պեռնէրծի:

Naquette, նաքէթ, էի. կին կառապանաց. պեռչի փոը:

Narcisse, նարսէս, էի. նարգիս (ծաղիկ). 2. այր գեղասիրտ. այր հարեալ ի գեղ երեսաց իւրոց. նէրէն. չէրէն փոպեհ. չէրէն. 3. էնէռի ին չէնչէնէնէն նուօր ճեմչէնա նուռնուրել ապահ:

Narcotine, նարգօտին, էի. ի մէրթ չափանէ. աֆիյոն նուշնուածք:

Narcotique, նարգօտիք, ած. ի մէրթեցուցիչ (դեղ). աչուն նուշնուածոյ (իլաճ):

Nard, նար, ար. նարդոս. տունկ եւ խունկ ինչ. նէրփն. ախնախ'ալ բուսի:

ապելարկութիւն . խլահնչիւն
գէ-ռնանը . առասիկ կէմէնին ։
Mythologique, գիտութենէ, -ական . առասպելական . առասպելաբան . խլահնչիւն գէ-ռնանցնա գիտնական ։
Mythologiste, } ար . գիտութենէ, գառասպելաբան ։
Mythologue, } առասպելաբան . առասպելարկու . խլահնչիւն գէ-ռնանը գիտնական ։
Myure, գիտ-ական . Pouls —, թիւնդիւն երակի բազմացար տակաւ երթալ եւ տակաւանալ . կիրկիզեալ նուազ առաջ նոգէ ։

N.

Nabab, նապապ, ար . հասարակ կամ նախարար Հընդկաց . Հինա պէյ ։
Nababie, նապապլիք, էից . նախարարութիւն ի Հընդկիա . Հինա պէյլէյ ։
Nabot, ote, նապօ, օտ, ար . եւ էից . կարճիկ . թզուկ . ցիճ ։ ֆէր պօտար ։
Nacarat, նագարա, ատ . ար . եւ էից . նարընջագոյն . նարընջաներկ . գոյնաթէ . [գոյնէ ։
Nacelle, նասէլ, էից . նաւակ ։
Nacre, նագր, էից . գաղտաիկուր մարգարտի . սէդեֆ ։
Nacré, ée, նագրէ, ատ . (գոյն) մարգարտի, գաղտաիկրոյ . սէդեֆի . էերլը (բէնկի) ։
Nactieux, euse, նագթիօ, օզ, ատ . սակաւիկ մի քրնքրուշ . նագթիէֆ . ալը ալ նագթիօ ։
Nadir, նադիր, ար . սուզակէտ . էն նադիր . սէ՛րկ գագիր ։
Naffe, նաֆ, էից . Eau de —, ջուր ծաղկանց նարընջոյ . էլէյէ սույու ։

Nage, նաժ, էից . ի լող . լուզայ . շէրէ ։
Se jeter à la —, զանձն ի լուր առ . էն-ալի էլէն գէնուրնէ ։
Être en —, կարկ . ըլ էէրլէնէ . էն-ալէ ։
Nagée, նաժէ, էից . էն-ալէլ . էն-ալէն գէնիֆ ալընան էէր ։
Nageoir, նաժուար . լուզայան . էն-ալէ ։
Nageoire, նաժուար . թեւ ձկանց . ընդ անթով առ . գալէզի գանաղը . հալգէ-ալը ։
Nager, նաժէ, էից . ղեկավարել . էն-ալէ . գէկավարէլ ։
Nageur, euse, նաժօր, զ . եւ էից . նաւավար . թիավար . ցիճ . գայզէ ։
Naguère, նագիր ։
Naguères, կամ ուշ . արդ իսկ . գէչէ . գէր ալ էլ ։
Naïade, նաիատ, գ . շահապետ աղբերաց տոց . գանէար, գայ ։
Naïf, ive, նաիֆ, զ . բնական . յատակ . անմեղ . անկեղծ . պարզ . գէրէ . էն-ալ . գաֆէրէ . էօզէնէլ . գաֆէրէ ։
Nain, ne, նէյն, զ . էից . թզուկ . կարճ ։
Naïre, նաիր, ատ . ազնուական . Հընդ ։
Naissance, նէսանս . ծնունդ . ակի . գուծ . տոհմ . բնածին բարք . գօզլո . գայալ գա օլմա . էչգանէն . ոյ . ցիճ . ի . էայ

Digitized by Google

Myope, ած. ու. եւ իթ. կարճատես. վատեսող. այօք. կէօչխ էբէսք ակնիկ. էքօսկ կէօրեն. ակնախտին։ — , ու. մինչտա ինչ շտկիա կէր. ակը նէվ դէօշէ։

Myopie, ած, իթ. կարճատեսութիւն. էքօսկ կէօչէ։

Myosote, **Myosotis**, ած, իթ. մկնականջ. տուն ինչ. ածքանկիաղ։ ածօդիս, ու.

Myotomie, ած, իթ. դնդեսահատութիւն. ինչէրէհ ատալըն։

Myriade, ած, իթ. բեւր. 2. անհնարին չատախտութիւն. անչատութիւն. օն պէս. 2. ած իթ ածքան. հատուցչիք։

Myriagramme, ած, ու. բեւր գրամ. կշիռ ինչ Գաղիացւոց. օն պէն դրամ։

Myriamètre, ած, ու. բեւր մէտր. չափ ինչ Գաղիացւոց. օն պէն մէթր։

Myriapode, ած. Mille-pieds.

Myriare, ած, ու. բեւր արտաւար. չափ ինչ անդոդ. օն պէն ածօքսմ։

Myrmidon, ած. Mirmidon.

Myrobolan, ած, ու. բան. պտուղ ինչ. ածխէ հնդկէ։

Myrobolanier, ած, ու. բան. ծառ ինչ. ածխէ պաշճ։

Myrrhe, ած, իթ. զմուռա. խունկ ինչ անուշահոտ. ածքր։ L'huile de —, աստչյան. իւղ զմուռայ. ածքր խաչը։

Myrrhis, ած, ու. զմունձնի. ածքր պաշճ։

Myrte, ած, ու. մուրտ. մրտենի. ածքին պաշճ։

Myrtiforme, ած, իթ. մրտակերպ. մրտաձեւ. ածքին պաշճ նմանութիւն։

Mystagogue, ած, ու. խորհրդածու. ուսուցիչ խորհրդոցն կրօնից. ածքնէդ նօրէն եօչրէտնէն։

Mystère, ած, ու. խորհուրդ (կրօնից). սնճատ ճառ. 2. գաղտնիք. ծածուկ. բաշ. ածքնէդ ընդէր. 2. պատ։ Faire — d'une qc., գաղտպահել, լռել ինչ ածխէ։

Mystérieusement, ած, իթ. խորհրդական. խորհրդաւոր պայմանաւ. 2. ծածուկ. ածքմանէ. ածքրեն. 3. լռելեայն։

Mystérieux, euse, ած, իթ. խորհրդական. խորհրդաւոր. 3. գաղտնի. ծածուկ. 3. ծածկամիտ. ածքմաշ. ածքր։ 2. լռելի. 3. նօրէնօջ. լռելի ֆէտէրէ։

Mysticité, ած, իթ. նրբութիւն խոհեւորս. ածքնէդ մտածութիւն։

Mysticateur, ած, իթ. պատրէօս, ու. պատանող. նշաւակիչ. վնհէլէնէն. ճախօրա նէվն։

Mystification, ած, իթ. պատանք. ծաղր. նշաւակութիւն. վնհէլէնմէ. ճախօրա. բէնէլ նէվն։

Mystifier, ած, իթ. ծաղր առնել. պատանել. նշաւակ ծաղր առնել. վնհէլէնէ. բէնէլ, ճախօրա նէվնէ։

Mystique, ած, իթ. խորհրդական. խորհրդաւոր. պատկերական. 2. նրբամբին, մանրակրկիտ ի հոգեւորս. ածքնէդ. ածքրէ. ընհնէլէ. 2. բանհնէվնէ նէվ ածքրնէ ածքան։

Mystiquement, ած, իթ. խորհրդապէս. խորհրդական մտօք. ածքնէդչէն. ճանաչ ածքնէդ էօզլէ։

Mystre, ած, ու. չափ ինչ ըմպելեաց առ. Ճղնաս. ակը նէվ նէյէն նօզլէնօ։

Mythe, ած, ու. զրոյց. առասպել. պեհրան. ինչնէդ. ածքան։

Mythologie, ած, իթ. դիւցազնաւթիւն. առա-

Musette, ֆ-ԼԷԹ, ԼԹ. ութիկ հմոտ ականան. 2. նուագ հնվոտ ականան ութով. ԽԱԼՃՈՒ-ՓՅՈՒ. 3. ֆՅՈՒ ԵԿԱՒԼԹ։

Muséum, ֆ-ԼՃՈՒ, ՈՐ. Ո. **Musée.**

Musical, ale, ֆ-ԷԼԹ-ԼՈՒ, ԱՆ. ԵՐԱԺՇԱԿԱՆ. ՀԱՈՒԿԷԼԹ։

Musicalement, ֆ-ԷԼԹ-ԼԸՄՆԵ, Ո. ԵՐԱԺՇԱԿԱՊԷՈՒ. ԸՍՈՒ ՕՐՆԱՑ ԵՐԱԺՇԱՈՒԹԻԱՆ. ՀԱՈՒԿԷԼ ՓՈՒՈՒԼՃԸԴԸ ԽԱՂԷԲ։

Musicien, enne, ֆ-ԼԸ-ԿԷԼ, ԿՆ, ՈՐ. ԵՒ ԼԹ. ԵՐԱԺԻՇՅ. ՈՈՒԱԳԱԾՈՒ. ՀՈՒԿԷԼ ՓՈՆԸ. ԼՈՒԼՃՆԸ։

Musico, ֆ-ԼԷՓՅ, ՈՐ. ՄՂ-ԽԱՐՀՈՒՈՒՆԳ ԲՀ ՀՈՒՄՈՒԹԻՒՆ. ՅԻԼՔՈՒՆԵԿՈՒԹ ՓՅԼՈՒՈՒՔ, ԴԿՂՈՒՈՒՆԵԿ։

Musique, ֆ-ԼԷԹ. ԼԹ. ՆԱ-ԺՇՈՒԱԼԹԻԱՆ. 2. ԵՐՊ, ՈՈՒՈՒՔ ԵՐԱԺՇԱԿԱՆՈՑ. 3. ԵՐԱԺԻՇՔ. ՀՈՒԿԷԼԹ. 2. ՀՈՒՓՈՒ. 3. Ե ՀՂԼ ՀՈՒԿԷԼԼԸՐ։

Musqué, ée, ֆ-ԼԷԹ, ՈՐ. ՄՂԼԿՀՈՈ. ՄՂԼԿՀՈՒ. 2. ՔԱՂՑՐ ՀՐՈՒՈՒՐԻՔ. 3. ԱՆՀԱԳԵԳ. ԱՍՂԱՆԴԱԿ. ֆ-ԼԷ ԼՓՅ-ԼՃՈՒ-ֆ-ԼԷԹ. 2. ԽՈՒԼԸ. ՈՅՈՐՃԸՆԸ. ֆ-ԼՐԻՆ. 3. ՕՐՈՒՈՒԸ. ՈՐՈՒՔՈՒ

ալյաանմոք. 3. լուալյաամոք. քնլեմոք. ֆըլըլըլը ըզեարմոք:

Murrhin, ine, ֆու-խին, ին, աջ. (անօթ) զմռսոյ. ֆու-րր պո-խա-րա- (ֆոպը):

Musagète, ֆու-զա-ջեք, աջ. ար. առաջնորդ, վարիչ Մուսայից. ֆա-ուիլ նւ-հեւլխրինին ֆըլը-զա-զա-:

Musaraigne, ֆու-զա-խյնը, էք. մուկն սրտաքիմ. ուիվրէ ալլան:

Musard, arde, ֆու-զա-, ար-ար., աջ. ժամավաճառ. դեղերոյ խանութիս. պօշվոփըլի ևիլէրեան. օյալանան:

Musc, ֆու-ֆ, ար. մշկաբոյս այծեամին. մուշկ երբ. 3. մուշկ. ֆու+ ճեյրանը. 2. ֆու+:

Muscade, ֆու-ֆար, էք. հնդիկ կամ մշկահաս ընկոյզ. Հինդիսեան ճիվէք. ճիւէք պիվէ:

—, աջ. մշկահոտ (վարդ). ֆու+ ֆօֆա-լա- (ևի-լ):

Muscadelle, ֆու-ֆարիլ, էք. տանձ մշկահոտ. ֆու+էրի ար մա-ար-:

Muscadet ֆու-ֆարիք, ար. գինի տակաւ մի մշկահոտ. ֆու+էրինէ լա-լար լարարդ:

Muscadier, ֆու-ֆարիէ, ար. հնդիկ ընգուզի. մշկահոտ ընկուզի. Հինդիսեան ճիվէնէ ողա-ծը:

Muscadin, ֆու-ֆարքին, ար. բլիճի մշկախառն, մշկահոտ. ֆու+լէ ա-ֆէրք էվ+էրբէ, հոպպ:

Muscat, ֆու-ֆա, ար. մշկահոտ գինի. 2. խաղող մշկահոտ. 3. մշկատունձ. ֆու+էրի լարարդը. 2. ֆու+էրի ե-ալէ-ֆու-. 3. ֆու+էրի ար մա-ար-:

—, աջ. մշկահոտ. մշկահամ. ֆու+ ֆօֆա-լա- ֆու+էրի:

Muscle, ֆու-ֆըը, ար. գընդերբ, մկանք. ալա-նէրէ էրի:

Musclé, ée, ֆու-ֆըէ, աջ. դնդերաւար. անատամպատ (ի ևկարու) ալա-էրի-էէ:

Musculaire, ֆու-ֆի-էր-, աջ. դնդերական. (երակ) դնդերաց. ալա-էէ:

Muscule, ֆու-ֆի-ը, ար. մկրնոյ ի պատապարիչ ըպաշտպան. ֆու-հա-ուիրէրէ հըֆիչ ֆարէն ըմիը:

Musculeux, euse, ֆու-ֆի-էս, ֆօչ, աջ. դնդերաւար. 2. նեարդապատ. կաշէմյուռն. ալա-էրի ըօֆ. 3. ուինէրէէ. ֆու-վէրիէ:

Muse, ֆու-ը, էք. Մուսայ (դիք ազգաս արուեստից). 2. խանդ, ոգի, աւիւն բանաստեղծական. 3. ակիզբն ևիւնըլոյ եղևերուաց. Մի-ու. ֆի-նո'-նէ ալէյէ է-ևէրինէ ֆու-վէ++իլ ֆէրիէրիէ. 2. երէ. հէյճան. հա-յէը. 3. ևէյէ+ ֆըզըլընը պա-լա-նէզըը:

Muses, էք. յ+. վիպասանութիւն. բանաստեղծութիւն. 2. պեղեցիկ դպրութիւնք. ևէր. լուրէ÷. 2. ֆի-նո'-նէ ևէրիֆէ:

Museau, ֆու-ը, ար. ցուռկ. քիթք. կնճիթ. 2. ոգեղ, խոժոռապէմ կերպարանք. (+էօֆէ+) պո-րնա-. 2. ըէհրէ. էյրէ ա-ր-ի:

Musée, ֆու-ևէ, ար. մուսարան. տաճար, ճեմարան ուսմանց, գիտութիւնց. է-լա-ֆ ֆէ-ր-էէ. նա-րէր նէ-անէևէր է-ալէնէ-էէ. նէ-ֆա-նէէ-անէ:

Museler, ո. Emmuseler.

Muselière, ֆու-ևըևէէ-, էք. ցուկակապ. բերանակապ. պո-բա-նա-ալըֆ. էանէ+:

Muser, ֆու-ևէ, ն. ժամավաճառ լինել վատն անուաց. ճեմարիտ ուիճ. գեղերել է անուսիս. 2. սկսանել եղևերուէ ևիւռնուլ. պօշ վոփըի ևէևէրվէ+. օյալանմոք. 3. ևէյէ+ ֆըզըլըվայա պաշլամոք:

Muserolle, ֆու-ևըը-օև, էք. շրուշակ. վարսապան. ցուկապ. բէշվէ:

ցուցանել. պարսպել. Հոգալ գպչտս. Խնկարկել. Պահանդէն վերմէ. Ընդարձակել. Ծխատարի լուսնկնի ծայրմէն։ Se—, ն. ամրանալ. Խնկարկել։

Munition, գ. Հանդերձ, կէր. ռազմամթերք. պէտք, կազմածք, կազմուելիւն պատերազմի. պաշար, Համբար զօրաց. Ճիւղ Ընդարձակել. Ծիգեր գնդիմիջը. Հալածելի ետ Ճեղքելիս. Ճեղքելուն։

Munitionnaire, գ. Ռազմածուռ, ած. Համբարակապետ զօրաց. Ռազմերէն ընծաբեր կնդին. Ռազմական կնդին։

Muphti, գ. Mufti.

Muqueux, euse, գ. Խէզ, կօշ, ած. Խժաւոր. Հոգաւոր. 2. Մաղաձաւոր. Ասդնէ. Ը—ակալը. 2. Պեղմնէը։

Mur, գ—, ար. որմ. 2. պարիսպ. քաղաքորմ. 3. Ներքին կողմն կամ յատակ բաւուց, պէլար. 3. Հնար. 3. Մարդեն Ընդհանրական իւ Ընդրածը, ալիք։

— mitoyen, միջնորմ. Ար պէլարը. գ—ը Ընդէր պէլար։

Mûr, ûre, գ—, ած. Հասուն. վարնանակ. Եմեալ. 2. Հասուն. ի չափ հասեալ. 3. փորձ. զգօն. խորհրդական. Ելմալ. Ընդնկնիլ. 2. գալիլ. Ելմալը ալիլ. 3. Ընդրէն. Ընդարիլ։

Muraille, գ—այլ, կէր. պարիսպ. որմ. հնար. պէլար։

Mural, ale, գ—ալ, ած. որմայ. որմական. պէլարպա հասալ ելան. պէլարա հնկանելը։

Couronne murale, պսակ պարսպական. պսակ տուեալ դինուորի որ զառաջինն ի պարիսպ ելանիցէ. Եւ Ընդիպա հնարա Ըէսականէն ճեղրէ Ելելկեն Ընած։

Mûre, գ—, կէր. Ծուխի. պտուղ Ծիծեղոյ. Ընար։

— sauvage, մոր. պօշտրկնկեն Ընդիլ։

Mûrement, խորհրդական Ծիեամբ. Հասունաբար. Ընդլանէ. Ընդէրէն Ելել Ընդ։

Murène, գ—ունեցա. ձուկն պալանէը։

Murer, գ—ել պէլ. պատել առականել. Ընդպէլար Ելել գ—ը ֆէնա հնարա Ըէսական Ծիեբիչ) պէլար Ընդմած։

Murex, գ— խղունգ Ծովային Ծիրանաձեր. Ընդճիչ։

Muriate, գ— աղ քիմիական պէր նկ գնդաձ։

Mûrier, գ—ի Ընար պալանէը։

Mûrir, գ— Հասունանել (առալը). (Ընդանել, կէրնկնիլ, Ելմալ, Հասունանալ, Ծխատարի զօրց). խոյճել. Ընդիչգ, օլմած։

Murmurateur, գ— տրանկօղ. պէլալ Ելը Ծրելանան։

Murmure, գ— քրթմնջիւն. Ծչշունչ. Հծձանգիլ, կարկաչիւն, կարկաչիւն Հոգմոյ. Ընդասուիւն. չշշկնջիւն (պէր նկալա գ— Ծ. 2. ֆէնելի պալանէը։ Ելմալը։

Murmurer, ը. քրթմնջել. չշնջել. մրմնջել. խոխոջել, կարկաչել. մռմռալ. խաբշանած. պէրելալ։

Mules, գ-ս. է՛. չ՛. ա՛ս-տուածն, ձեղքուած պճղանց ի ցրտահարութենէ. ՚ոտ-ոքան ալան ըլլալ է.

Mulet, գ-ս՛, ա՛. Լորի՛ 2. խառնածին անասուն. խառնաբոյս տուն՛կ. գ-ս՛ը. 3. գե՛ս հաւլան. է՛է ճի՛ն-ուն է՛ր է՛ւ ֆի՛ուն. 3. գ. Muge. Garder le —, ապահա՛լ ընդերկար. ՚ա՛ս-ուն գե՛ս-է՛ս.

Muletier, գ-ս՛ր է՛, ա՛ր. Լորեաց. Լորեա՛ն. գ-ս՛ր ը՛ը.

Mulette, գ-ս՛ր, է՛. խա՛ճի չափ ակակիչ թե՛զունց. 2. ապգ ինչ խեցեմորթաց. ե՛ր-ը՛ը ֆ՛ս-ուր ֆ՛ս-ր՛ա՛ը. 3. գե՛ր ՚ոյ գ՛ս՛ս.

Mulot, գ-ս՛ը, ա՛ր. գաշտա-մուկն. օվս ՚ը՛ը՛նը.

Multiflore, գ-ս՛ր֊ֆ՛ը՛, ՚ա՛ն. բազմածաղիկ. ը՛է է՛ս-է՛ս.

Multiforme, գ-ս՛ր֊ֆ՛ո՛ռ, ՚ա՛ն. բազմակերպ. բազմա-գի՛մի. ը՛է ե՛ւ-ե՛ս-ս՛ս.

Multinôme, գ-ս՛ր֊ն՛ո՛մ, ա՛ր. բազմամասն քանիօնուե՛թիւն. ե՛ն֊ղ՛ս-ե՛ ը՛է ֆ՛ե՛ս է՛ն ե՛ր֊ը՛ր.

Multiple, գ-ս՛ր֊ֆ՛ը՛ը. ՚ա՛ն. բազմապատիկ. ը՛է ֆ՛ս-ն. ֆ՛ա՛ը֊ը՛ա՛ը.

Multipliable, գ-ս՛ր֊ֆ՛ը՛ա՛֊ա՛ը՛ը. ՚ա՛ն. բազմացուցանելի. բազմապատկելի. ը՛է֊ս՛ս-ը՛ր.

Multiplicande, գ-ս՛ր֊ֆ՛ը՛ա֊ե՛ն֊ը՛, ա՛ր. թիւ բազմապատ-կելի. ը՛ր֊ը՛ ալա՛ն֊ա՛ն֊ե՛ ա՛ս֊ը՛ս.

Multiplicateur, գ-ս՛ր֊ֆ՛ը՛ա֊ե՛ս֊ը՛ս֊ը՛ս, ա՛ր. բազմացու-ցիչ. բազմապատկիչ. ը՛ր֊ը՛ ե՛ս֊ե՛ն֊ ա՛ս֊ը՛ս.

Multiplication, գ-ս՛ր֊ֆ՛ը՛ա֊ե՛ս֊ե՛ն֊ը՛, է՛. բազմապատկում. թիւն. բազմացուցանելն. ը՛ր֊ը՛ ե՛ն֊ը՛ ը՛ր֊ը՛ա՛ն֊ս՛.

Multiplicité, գ-ս՛ր֊ֆ՛ը՛ա֊ե՛ս֊ը՛, է՛. բազմութիւն. բազ-մադիմի յատկութիւն. ը՛է֊ը՛ը֊ ֆ՛ը՛ր֊ը՛.

Multiplier, գ-ս՛ր֊ֆ՛ը՛ա֊ե՛ն֊ը՛, ն. բազմացուցանել. յա՛ճախել. 2. բազմապատկել. բազմա-ցուցանել (գի՛տ.). ը՛ր֊ը՛ա֊ ֆ՛ը՛ր֊ը՛. ա՛ր֊ը՛ր֊ը՛ն֊ը՛ — , ն. աճել. բազմանալ. ը՛ր֊ը՛ա֊ֆ՛.

Multitude, գ-ս՛ր֊ը՛ե՛ս֊ը՛, է՛է. բազմութիւն. յաճախութիւն. 2. ժողովուրդ. խառնաղանճ. ամբոխ. խուռն. ը՛է֊ը՛ա֊ֆ՛. ֆ՛ը՛ր֊ը՛ե՛ս֊ը՛. 3. ը՛ր֊ը՛ա֊ը՛ր֊ը՛ ֆ՛ը՛ր֊ը՛ա֊ը՛. խ֊ը՛ր.

Multivalve, գ-ս՛ր֊ը՛ե՛ս֊ը՛ւ֊ը՛, ա՛ն. բազմապտուղն. ը՛է ֆ՛ս-ը՛ր֊ը՛ս֊ը՛ (գ-ս՛ր֊ն֊ը՛ ֆ՛ը՛ր֊ը՛ա֊ը՛ր֊ը՛).

Municipal, ale, գ-ն֊ը՛ե՛ս֊ը՛, ա՛ն. (իրաւունք, ատեան) բնակչաց թաղի իրիք կամ հասարակութեան. ինքնօրէն աղիկամի. ֆ՛ա՛ս֊ը՛ե՛ն֊ն֊ ե՛ս֊ը՛ս֊ը՛ն֊ ե՛ս֊ը՛ն֊ը՛ն֊ ֆ՛ը՛ս֊ը՛ն֊ ֆ՛ը՛ս֊

Muche-pot, ս. Musser.

Mucilage, գ-ութիւն, ած. հոյզ, հիւթ անկոց. գիտան. լորեն խոշնոտ. լոտաղ։

Mucilagineux, euse, գ-ութինոտ, խոշ, ած. հոսզասուն. հիւթեղ. լոտաղ։

Mucosité, գ-ոշխէտ, էից. խլինք. մաղաս. 2. հոյզ անկոց. գ-ոշ. գեղջմ. 2. լոտաղ։

Mue, գ-, էից. փոփոխումն փետրոց, խորխից, եղջերաց. փետրափոխութիւն. նորոգութիւն մորթոյ. 3. ժամանակ զփետուրս, զեղջերս փոփոխելոյ. 3. մերկացեալ խորթ կամ եղջերք. 4. վանդակ մեծ փետրափոխ բազէից. 5. խաւարչտին վանդակ հաւուց. գոբնոտ. խիւ, գերի, պ-ոնոտ գեղչիչ խիւրիք. 2. խիւ, գերի գեղչիչ խիւրիք վ-ոխիը. 3. գեղչիչխիւ իբրև ինօմեայ խոշոր ձեղիւ պ-ոյնոտ ձորք. 4. գոբնոտ-ոս ոլոր անիմաս գոգնոցի. 5. գոբոնձորի գ-ոգ-ս։

Muer, գ-ել, ձ. նորանիմանալ զարգանալ. փոփոխել զփետուրս, զմազս. մերկանալ զեղջերս. 2. փոփոխել ձայնի պատանեկաց. խիւ, գերի գեղչիչ. 3. ցօդոտ-ոն գ-ոի գեօնձ, գաձընձոնձ։

Muet, ette, գ-ե, էդ, ած. համր. մունջ. 2. լուռ. լռանիսա. 3. անձայն, համր (նշանագիր). գելիչ. 2. ոտոտ. ոտիկ. 3. գ-ոտիւ, գ-ոի ձեղ-ոյոն (հոտի)։

Muette, գ-ետ, էից. ոտուն կամ ժողովարան արսորգաց. ոճըձորն ի-ոճնոտ ձվի, ձերի։

Mufle, գ-ուձ, ար. կընճիռ. ցուսուկ. քիմիք. հոյվան պ-ոնոտ։

Muflier, գ-ուիչ, ար. ոտուն կնճիռոտ ծաղիկ. պ-ոտ-ոձ գ-ոնոտ։

Mufti, գ-ուի, ար. վճռա-

պետ. գենգետ Մ-ուի. նաց. Մ-ուի. ձ-ոնոտ. վ-ոնոտ։

Muge, գ-ուձ, ար. ձուկն. գեղձոտ գ-ոնոտ։

Mugir, գ-ուիր, ձ. բառաչել. 2. մ-ոնոտ (ծովու. հոսանք գ-ոնոտ. 2. գ-ոնոտ (ոչխարի, գ-ոնոտ. 3. գ-ոնոտ։

Mugissant, ած. գ-ոնոտ. 2. մունչ. 3. գ-ոնոտ. 2. գ-ոնոտ։

Mugissement, ար. բոնութիւն (արձակ. մունչ. մունչիւն, մունչ. հոգմից). (ինձ. 2. (գեղչիչ, բ-ոնոտ։

Muguet, գ-ուէ, ար. ձան հովտաց. 2. եւ քծնող կանանց գեղ չիչիչ. 2. ։

Mugueter, ձ. քծնել. արիւ. ձանկանալ. գ-ոնոտ. 2. ։

Muid, գ-ուի, ար. քոռ. 2. մար (ձ-ոնոտ. գելիչ. 2. (ձ-ոնոտ։

Mulâtre, գ-ուլ, ած. եւ ի ապ. ձնեալ. գ-ոնոտ. 2. ։

Mulcter, գ-ուլ-ոնոտ. ոտապարտել. ի ։ նախատել. ձ-ոնոտ. գ-ոնոտ. 2. ։

Mule, գ-ուլ, ար. կանանց. 2. ձ-ոնոտ. ձանայապետի. ։ ջորի. գեղչիչ. 2. ։ գ-ոնոտ. 3. ։

Ferrer la —, ։ ինչ վանն այլոց. ։ գեղչիչ գ-ոնոտ։

Mouvement, *մու-վ-ման*, ար. շարժումն. խլրտուքն. 2. փոփոխումն. այլակերպութիւն. 3. կենդանութիւն (բանից). 4. յոյզք. խղձք. ցաւութիւն. 5. չրթանք. հոլովումն. բնիմացք (աստեղացք). 6. խաղացք, ընթացք երգոց. 7. անցուդարձ ձայնի ասոհճանէ յաստիճան. 8. խառնուածութիւն. չփոթի. աղմուկ. հարեւանի. գըմբռնումն. ընդերկնել. ցնորս լալ. 2. տեսիլքըն ընդոծնել. 3. պերճանք. 4. ցնծալ. ներհնել. արբենալ. 5. տիւր. 6. նոպըն ծագիլ. 7. պէր սիս ելբարեպինեն ուրէ ելբարեայ կեալն. 8. ալեհուսկանիլ. փոքրալ։

Mouver, *մու-վէ*, ն. խարխարել. գՀող. ընծրուալ ընալեկտ։

Mouvoir, *մու-վուար*, ն. շարժել. յուզել. խաղացուցանել. 2. դրդել. գրգռել. յորդորել. ծաւրեցուցանել. գըմբռնումն ընել. 2. գընդրմիտ. պերճանք. ալոգա գալըրդմիտ։ — , ն. լինել. կախեալ զայլմէ. լինել. հպատակ. ակերէր պաշտօն. ընալ օմէտ։

Se —, ն. շարժել. խլրտուել. խաղալ ի տեղւոջէն. ծաւրեմտէ. գըմբռնումն։

Moxa, *մո՛քսա*, ար. խարան բամբակաւ վառեալով. ընա-ընա-ընալ գոմոզալը ալեալն ընալը։

Moye, *մուա*, էն. կակուղ երեսք քարի. ընալը ընա-ընալ ելալ։

Moyen, enne, *մուայէն*, էն, ած. միջին. միջակ. օրինաւոր։

—âge, ո. ⸗Âge.

Moyen, *մուայէն*, ար. Հնարք. Հայիմայիմանք. միջնորդ. գիւտ. դարման. Հանապարհ. 2. կարողութիւն. իշխանութիւն. 3. օգնականութիւն. միջնորդութիւն. ընդունելութիւն. 4. ընալ. ելբ. 2. գոմոզալ. 3. ընա-ընալ. ընդունելութիւն. 4. ընալ. ելբ. 5. ընդունելութիւն. 6. ընդունելութիւն։

Moyens, ար. յԹ. ինչք. անձնութիւն. գոյք. արարք. 2. կարողութիւնք բնականք, բարոյականք. 3. պատճառք. ընդելութիւն. ընալ. 2. գոմոզալ. գոմոզալ. 3. ընդունել. ակերէր։

Moyennant, *մուայէնան*, նե. ի ձեռն. օգնականութեամբ. ելբ ելբ. ընդունելութիւն։

—que, էլ. եթէ. միայն թէ. ածոփ. ընէ. ելբ։

Moyennement, *մուայէնման*, ած. չափով. չափ ինն. սակաւուք. օրինաւոր։

Moyenner, *մուայէնէ*, ն. Հոգալ. Հայիմայիմել իւրով միջնորդութեամբ. գոմոզալ. ակերէր։

Moyenneur, *մուայէնէօր*, ար. միջնորդ. արբոյ ներէն. գյուծէր։

Moyeu, *մուայէօ*, ար. գեղնուց ձուոյ. 2. միջնանիւ. միջավայր անուոյ. 3. բանդակ սալորդոյ. ընա-ընալ ոսրտը. 2. պերճ. արտոյ ընդերկնելն ներէն. 6. երբէ երելբ։

Mozarabe, *մոզարապ*, ար. մաւրիտանացի կամ սարացկինոս քրիստոնեայ յԱփրիկէ կամ ի Սպանիա. մոգարաբացի. Աֆրիկեացոց խոհուն ինեալ Զէնիլվերտան էլբէր ներէն գըմբռնումն։

Mü, ue, պ., ած. շարժեալ. յուզեալ. եըմբռնումն. ընդերկնել։

Muable, պ՛ուալը, ած. փոփոխելի. յորդորդ. պերճելբ. պերճաբար։

Muance, պ՛ուա՛, էն. փոփոխումն ձայնի յայլ ձայն. պէր սիս ելբարեպինէ ալեր ելբարեայ պերճելբէ։

Mousseux, euse, ֆոսեօ, եօղ, ած. փրփրալից. փրփրական. եօսէ-եւ-եր. եօսէ-եր-են։

Rose mousseuse, մանուշակագոյն վարդ. եօսեօղ կեր։

Moussoir, ֆոսեօար, ար. անօթ փրփրեցուցանելոյ (գիակեղէն). (-եր) եօսէ-եր-երիկ ֆող։

Mousson, ֆոսեօղ, էէ. տաքուկաց կամ վճռամեծ հողմ ի հընդիկս. եկեր՛ ըն-էնեօրը։

Moussu, ue, ֆոսէօ, ած. լօսաւէտ. մանուշակագոյն. եօսեօղ։

Moustache, ֆոսթաշ, էէ. պէրեւէշ. ղէյէէ։

Vieille —, հինաւրեայ զինուորէ-օ, եր-էօ։

Donner sur la — à qn., հարկանել վերեւս ուրուք. դէբեր-էնէն էն-էնեն ասրմէ։

Moustiquaire, ֆոսթիթէր, ար. սրահակ մահճացդ ընդդէմ մժղկի. ճէղնէլիէ։

Moustique, ֆոսթիթ, ած. մանր կամ մժղուկ Ամերիկեայ. Ամերիէ-ի-էկ պէ-էնէչ։

Moût, ֆու, ար. խաղճատ քաղցուռ. չիբս։

Moutarde, ֆոթարդ, էէ. մանանեխ. խարտալ։

S'amuser à la —, դեղեբել, ժամավաճառ լինել ի անութս. այլն օյոն չէյլեր եմ վ-էբլի ին-էյէրմէ։

C'est de la — après dîner, կարի անագան է. ախլ-ֆան օղնբա նաբ-ըս։

Moutardier, ...թարդիէ. ար. անօթ մանանեխոյ. 2. յօրինիչ, վաճառական հանդիսացեալ մանանեխոյ. խարտալ ֆաղը. 2. խարտալճը։

Moutier, ֆուդիէ, ար. մենաստան. հանուիըը։

Mouton, ֆութօղ, ար. խոյ մանեալ. 2. մսս խոյոյ մանեալոյ. 3. խալն. 4. ոչխարենի մաշկ ոչխարի. 5. իմակ կամ ուռն ի վարսէլ գոր-ի լաւս կալանաւորի գործ. 6. ...ի վէրս ֆօղ. էբէլէրնէ. 7. ֆօղ-ի վէրէլմէ կրնի. 8. ֆօղ-ի ֆօղ-ա ղէրնէ-ի. 9. ֆօղ-ի լայմաճ ի օֆ-ի-մ. ֆօղ-ի ղոյմաճ հոգոսոան գան ակօղ ալմ էլնի-ը։ [ֆ-ի-ղ-ը։

Moutons, ար. յէ-

Moutonnage, ...ար. տաբք, բաժ ֆօղ-ա կեր-էնէ-ի-ը։

Moutonner, ֆա-ի-ղ-ա-ղ-ա-ղ-ա

Moulinage, մուլինաժ, ար. մանուածի կամ հանդերձանք մետաքսի ի վերայ ճախարակի.

Mouliner, մուլինել, ն. մանել, յարդարել զմետաքս ի վերայ ճախարակի. 2. փորել (որդանց զերկիրը). մանճըլըծ ի-ւերկինսի էեմ պի-ուէ, պի-ուէ. 2. (փոքրս իսթքուըը) գործել, օյնել։

Moulinet, մուլինէ, ար. աղօրիակ. փոքրիկ հողմակղակ. 2. ճախարակ ի ձգել գետինս. 3. գործի ինչ դաշեկանաց. պէյիրճինին. ի-ուէ եեմ պէյիրճինէ. 2. պուճուրըգա. 3. դէր նետ ածէլ պատճառէ ալէր։

Moulineur, **Moulinier**, ար. մեռաս մուլինէօր, քամանդէէր պի-ուէ-ճի։ մուլինէ,

Moult, մուլը, գ. բազում. յոյժ. շատ. էքըրի։

Moulure, մուլուռա, էդ. քիս կամ դարեւանդ ի շինուածս. պէնթէրճի. ռասէտ։

Mourant, ante, մուռան, անէ, ած. ոդեվար. օրհասական. յոգիս ապաստան. մերձ ի մահ. 2. նուազեալ. իմալըկացեալ. պարտասեալ. ճան էյէլէն. կօլըչէ էոփըն օլան. 3. պերմանըզ. պույըճը։

Mourgon, ո. Plongeur.

Mourir, մուռիր, չ. մեռանիլ. 2. ասուակել. 3. տանջանս կրել. տանապալ. 4. տկարանալ. շիջանել. չորանալ. կօլչէ. 2. կի-ուէրմէ. 3. էյնէնմէ, ուբէյէրի չի-ուէ. 4. իսթիրը պի-ուէրի. պէօնմէ. խաղաղանալ։

Se —, յ. մերձ ի մահ լինել. 2. շիջանել. լճնել. տակայծեալ. կօլչէյէ էոփըն օլմէ. 2. պէօնմէ. պէօնմէյէ էոփուլմէ։

Mouron, մուռոյ, ար. տգնիկ ինչ. 2. տաղտանդար. անասուն ինչ. դիր ճին ֆիպան. 2. պէնթէրը։

Mourre, մուռ, էդ. մատանց խաղ. (թուխմնըրը) էսրմէ օյուռա։

Mousquet, մուսքէ, ար. հրացան պատրուգաստ. պիր ֆի-ուլի-ա կ-ուէն ֆի-ֆէյի։

Mousquetade, մուսքէդադ, էդ. հարուած կամ արձակումն պատրուգաստ հրացանի. 2. միահաղոյն արձակումն հրացանից. ֆի-ֆէ պիտա. 3. պիր ուղղուբան ամըլան ֆի-ֆէ-ի-լէր. էուլըմ։

Mousquetaire, մուսքէթէռ, ար. գինուոր հրացանաւոր. 2. հրացանակիր հեծեալ արբանեաց. ֆի-ֆէ-ճի. ֆի-ֆէ-ի-լի նէֆէր. 2. պէյաթ ֆի-ֆէ-ի-լի ամլը նէֆէր։

Mousqueterie, մուսքէթըրի, էդ. արձակումն բազում հրացանից. ըշէ ֆի-ֆէ պիրպիրն պըլանմասը. կօլչէմ։

Mousqueton, մուսքէթօն, ար. հրացան կարճ եւ լայնափող. թըռա վը ուզուը կենլի ֆի-ֆէ։

Mousse, մուս, ած. բաւիղ. լճացեալ-ի-օրինակ(պօլիս)։

Mousse, մուս, ար. մանուկ, ծառայ նաւի. կիպ գլօսա։

—, էդ. մամուռ. լօս. 2. փրփուր (գինւոյ, աճառի). կօսան. 2. (կէրաղ, սոպօն) պէօպէյնէ։

Mousseline, մուսլին, էդ. չղաչատեռ. բեհեզ. պէնկնա։

Mousser, մուսէ, չ. փըրփրել. պէօպէյնմէյէ։

Faire —, սուսատացուցանել. մեծ եւ երեւելի կարծեցուցանել. օֆօրլինմէ. պէյնէլինմէյէ։

Mousseron, մուսըռոն, ար. լօս.սասունկն. անաւչահաս, լօս.սմարգաց սունկն. կօչպոյ հանինոբ. կօսան հանինոբը։

ինչ ազի. պէտ ներ խոշ խօլ
էնօխ։
Mouette, մուէթ, էի. որսո
թռչուն ինչ. գուլլիտոր։
Moufette, ո. Mofette.
Moufiard, arde, մուֆլար,
արտ, ար. եւ էի. այր կամ
կին ծծայտ. լիշման նիւշէ
տէլէ։
Moufle, մուֆլէ, ար. խե
ցեղէն անօթ ինչ տարրա
լուծիդ. փիսոշըտրէն պէտ ոյ
նօգուտ գործ։
—, էի. մէքենայ յատկանա
խարակ. 2. թամիպան. լծի
մուֆլարը ալէին. 3. պէտնի
ելնէի պէտրեն ոտճաոէ գոր
ծանեցնելիչ եղանիկ։
Mouflé, ée, մուֆլէ, ած.
(լիսեռների) հաստատուած ի
բազմաճախարակեայ մէքե
նայի. լծի մուֆլարը ալէնին
(պէտ մուֆլարը)։
Moufler, մուֆլէ, ն. ա
ստուգանել գայտա ուրուք ձգե
լելով գերեանի. պէրնէնին էոյ
նուչնէն պէտրեն ազէմաճ։
Moufion, մուֆլօն, ար. ար
սուկ. ոչխար վայրենի. խա
պուն գոյաւն։
Mouillage, մույլաժ, ար.
տեղի պատշաճ արկանելոյ
գնարիանաւատնաւակայք.
պէտր ամոյտ պահապոչ էեր։
Mouille - bouche, մույլ
պուշ, էի. ազգ ինչ ջրի տան
ձի. պէտ նով տալը արմատ։
Mouiller, մույլէ, ն. թա
նալ. 2. քաղցրացուցանել
գինեյուռ. կակուղ հնչել.
3. խարիսխ ընկենուլ. բոլոր
մաճ. 2. ինչ էնգէյլ պէտ խոմ
չումաճ. 3. պէտր ամոյտ։
Mouillette, մույլէթ, էի.
երկայն եւ նուրբ չերտ հաց
ցի. ինձ տալտան կոպէ պէտի։
Mouilloir, մույլուար, ար.
անօթ փոքրիկ գմատունեան
թանալոյ. փորձէ ըալտաս
ճաոէ պէտնէ գործ։
Mouillure, մույլիւռ, էի.
թանալը։ 2. ա
ըալտիմ. 3. բալտի
Moulage, մուլ
փեղն գիպայտ. 2
գիպաղատպար. օ
2. փալըզնէը ալէի
նաճիմ։
Moulant, մուլ
նուկ մլաղաց. պէ
լաղը։
Moule, մուլ,
պար (ձուկերոյ).
ինչ փայտի. (պէ
լէշալ. 2. պէր նէ
լէնօխ։
Bois de —, փայ
ընտիր. խոլէնօ
օգուտ։
—, էի. ուլակա
մորթի ինչ. պէպէ
Mouler, մուլէ
նել գիպաղատպար.
րինակ իրիք.
գիպայտ. փալը
փալըզնէը պէօգիպ
խօլէշէ։
Moulette, մու
սպիտակ պատճ
մորթացք. պէնինչ
նին պէալէնօ պէյա
Mouleur, մու
ձուլիչ կաղապար
ատճեայ չափիչ փ
լըզնէը. փալըզ
օգուտ խօլէնօխ
Moulière, մու
տեղի ուլականէր
կակուղ երակ եր
գիպէս էլէփոսճա
պէտալէթ. 2. պէյ
նըն խատճաթ պատ
Moulin, մուլէ
րիք. 2. ձախար
պեն. 2. լոքն։
— à eau, ջրադա
ջրոյ. ––– պէյէրմ
— à papier, պր
քաղտիսիք. էնօգ
C'est un — à par
չալակրատ ագէ.
պէր ատոմ պըր։

ուզք · 2· պատճառք լինել· ախտին պէտ եմիլ· իւ-պոռ եմիլ· 3· ախտ ուզել· օլմաք·

Motte, տոթ, էի· գուդմ· կոյտ հողոյ· 2· լլուր· հողաբլուր· 3· հող կառուցեալ յարմատս ծառոց· ոտիւ· 2· դաշտ· [ուրբեր եզերք· 3· պատճառել [ուրբեր·

Motter (se), ը տոթել, 3· գողել, [ուրբել կաթսաւս յետոյ կոշտից հողոյ· ոտիւ· ոտիւ· ատրճանա ատենաւորի·

Motus, տոթուս, ածկ· լռա·

Mou, molle, ռա· ծլ, ած· փափուկ· կակուղ· 2· դիւրգրքուզ· 3· [ուրբեր ատենաւորի· 4· ակար· անզօր· 5· անգգայ· 6· ջերմ եւ խոնաւ· խոհեմ· 2· նուէր· 3· ներելի· դիւրահնար· 4· ղոյժ· ոտիւ· 5· պատրաստ· 6· խոշտանգ վի նեմ·

Mou, ռա·, ը· [ուրբ որ [ուրբ եւ գառանց· գառն վի ծնաղաս· ատ ծիւրբ·

Mouchard, ռալաս, ը· դէտ, լրտես ատենաւոր [ուրեան· ծուխ լուսատու·

Mouche, ռալ, էի· ճանճ· 2· պիտակ, ասլի ջերեաս կանանց առ զարդուն· 3· լրտես· 4· ճանճ ատենդատուն· 5· խաղ ինչ քարտիսի· ինեի· 2· խոմ պէնեի· 3· լլուսոր· 4· պ՚ուրծի վէրսոդ· 5· պէր նել ոտիւ ղա օյոնաս·

Prendre la —, գաղտնալ· զլսել· ծեզմի· պատրաստ·

— à miel, մեղու· ուրբ·

Mouches, էի· յ· առաջին եւ [ուրեան երկուանք· հոսիլ եւ ի ներքին էւ վ ի ոտիւ ուրբաստ·

Moucher, ռալ, ն· սրբել գուզնալ· 2· յարգարել զճրագ· 3· լրտեսել· ոտիւ· պատրաստ ոտիւ· 2· մնոան պատրաստ ալմաք· 3· լուսապլամաք·

Moucherolle, ռալ, ը· [ուրբ ինչ ճանճորս· պէր նել ոտիւ· ալլայ ուրբ ատ·

Moucheron, ռալ, ը· ճանճիկ· մժղուկ· 2· ծայր պատրաստ· ոտիւ· 2· ֆէնիլ ոտիւ·

Moucheter, ռալ, ն· պէտպէտ յօրինել· խայտախարիս առնել· պէնեի·

Mouchette, ռալ, էի· խողովակ ատենաց· 2· քրիչ· տոմ ալ ատ· 2· բենոի·

Mouchettes, էի· յ· բազմական յարգարիչ· մոմ ատ·

Moucheture, ռալ, էի· խայտաւորք· 2· խայտախարիս յօրինուած· պէնեի· պէնեի ալ· 2· պէնեի պէնեի նմոմ, օլմ·

Moucheur, ռալ, ը· սպասաւոր յարգարիչ ճրագաց ի [ուրբ· ինեի ատ պատրաստ ոտիւ·

Mouchoir, ռալ, ը· [ուրբ ինեի· 2· վարշամակ· նուլլէի· ատ·

Mouchure, ռալ, ը· կարեալ ծայր պատրաստի· ֆէնիլ ոտիւ· ոտիւ· ատ պատրաստ·

Mouçon, ի **Mousson**.

Moudre, ռալ, ը· ղաղալ· լլուսալ· մանրել· ծեծել· խոյ ատ· ատ· ֆալ ատ· պէնեի·

— de coups, գանալից չապաշան առնել· [ուրբ ատ· ոտիւ· ոտիւ·

Moue, ռա, էի· ծռալ ատ նշան ծաղու եւ ակամաս· [ուրեան· ալլայ պատրաստ ալ·

Mouée, ռալ, էի· չանի· կամբ չանց յարեալ եւ ի [ուրեան եւ ի հացէ· ոտիւ ալ ատ·

Mouet, ռալ, ը· չափ

կակծեցուցանել. կորացուցանել. յամրճի առնել. վըշտացնել. նրի խոհրնիմբ. 2. ինչըմ'ոի ակոսին նիմբ. նէֆրնի պատի նիմբ. 3. ինչիրնիմբ. նիմբոնը նիմբ. ոնընդհատ. նըդհատ։

Mort-né, մո--նէ, ած. մեռեալ ածուանց. մեռեալծին. նօրնա պոշոնալ։

Mortuaire, մոթքիոր, ած. յուղարկաւորութեան. դիաց հանուիճեան. 2. (արձանագիր, տուրք) մեռելոց. ինչոնա ակ ուլոչնա պոչեր. 3. պոչին. նօրնոյ պոչիր։

Morue, մոռ, էդ. ձողաձուկն. պոճիճա պուլըլը։

Morve, մոռվ, էդ. խլիմք. 3. ծորամի անգանց երիւսրի. ակոփոփ. 2. ոնըն ակոփոփ իւլնիի։

Morveau, մոռվո, ար. իմանձր խլիմք. ֆոռը ակոփոփ։

Morveux, euse, մոռվոս, նօզ, ած. խլնաս. 2. (ձի) ախտացեալ գծորամի ուրնգանց. ակոփոփլու. 2. ակոփոփ իւլնիինէն ոռնչոմըլ (ն)։ —, euse, ար. ու. էդ. մանուկ, ազ ջիկ (ասացեալ ընդ խաղ) ակոփոփլու ղմանը։

Mosaïque, մոզայիք, էդ. յատճապակ. միւռեան. նկար ընդելուզեալ յերմին երմին մանրախիճ քարանց. մոռպոյիք. րնոկնիոփիչ նէրօրի նոպլներ նուի իւլնիինէն նէրանը։

Mosaïque, մոզայիք, ած. մոմխասական. մոմխասադիր. Մոսայի։

Mosarabe, գ. Mozarabe.

Moscouade, մոսքոռատ, էդ. անկատ կամ թուխ շաքար. նոմ չնոնը։

Mosquée, մոսքէ, էդ. ասճար Տաճկաց. մզկիմ. ծափ պնոյիր։

Mot, մո, ար. բառ. անուն. 2. բան. խօսք. 3. նշանաբան. 4. մատրակ. 5. մաստակ. 6. ակն

Էօլե՜մ պէրլեմէօնթ. վէր-ջէթտիլ իլե։

Mort, մո՜, ած. մեռեալ. ներգեցեալ. էօլի՜. մերհո՜մ։

Mort, orte, մո՜, օ՜ռթ, ած. մեռեալ. անպատուղ. անգործ. անպիտան. էօլի՜ճ. ինչվէօրէճ. իլէնթըճ. պոյմաճ։

Papier —, անդրարձ կամ անկնիք քարտ. պոմճաօըճ վէօղըմ։

Mortadelle, մօրթատէլ, իթ. սառած երշիկ մինչ խոտիւլացած. պիր նէվ վէօլըն իմճա-լէ սոճուղա։

Mortaillable, մօրթայլէա-ղը՞, ած. (ժառանգութիւն) որ անկանի տեառն տրկի. (տրուկ) զոր ժառանգէ տէր իւր. տահիլինէ պէօղէն (իէօէր ճրտաղ). ճրտաղը տահիլինէ պէօղէն (իէօէր)։

Mortaise, մօրթէճ, իթ. ծակ, փորուած ի փայտի. տպտյց. օրտանըղը պէրիճ-լէրինէ կէյտէրճէ՛ պէղէ՛ խօխօ օյուֆ։

Mortalité, մօրթալիթէ, իթ. մահկանացուութիւն. 2. կոտրած. մահ տատսիկ. մարդամահ. անասնամահ. 3. մեռելք. իմիս մեռելէց. էօղէ՜ճ ղուպի օլմա. 2. փըրղըն. էօղէն. 3. էօղնէչէ. էօղնէ-նէրին տայըը։

Mort-bois, մո՜-պուա, օ՜ռթ. դուշնաքեայ, անպիտան փայտ. փըյճընուիլ, իլէ խոտա-մաշ օրտան։

Morte-eau, մո՜-տօ, իթ. կարի նուազութիւն ջուրց ծովու. պէնիչ ճէղէրի։

Mortel, elle, մօրթէլ, ած. մահկանացու. 2. մահացու. մահարեր. 3. անհնարին. դժնդակ. տատսիկ. էօղէ՜ճ ղուպի. 2. էօղնէ՜րիճի՜. ճիճիկէ. 3. ղալը՞. օրտանըղ. չէ՜րիճ։

Mortellement, մօրթէլըման, ած. ատ ի մահ. մահա-չատ. 2. տատսիկ. անհնարին. էօղնէ՜ճէյէ. տալըրճա. 3. իճիրտըն. ղայէն։

Morte-paie, մօրթ-քէ, իթ. զինուոր պահակեր ի մարտի եւ ի խաղաղութեան. 2. ծառայ վատասկաւոր կամ ծեր որ վայելէ եւեխթ. 3. անկարող հարկաւոր. պոյ-մա չէհիրտէ պէտլէյիճի նէֆէր. 3. էշէփար. իճիլիյար իըզըմճի-լէար. 3. ֆօրթիճիէղ էօ-ղրաճիլիղըը։

Morte-saison, մօրթ-սէ-ղէյ, իթ. ժամանակ գադա-րման, պարապայ, անշահա-բեր. իշսիզլիէ, վէրգիլէր վճիճը։

Mort-gage, մո՜ր-կէճ, օ՜ռթ. (յտ. —ս - —ս). մեռեալ գրաւ. գրաւ չահարեր պար-տատէրէն եւեխթ. պիվէրէ ա-լըճըղա պէ՜-լէն իրհին։

Mortier, մօրթիէ, օ՜ռթ. ան-կան. տանգ. 2. տանգ պա-տերազմիկ. 3. չաղաթ. կ՚-գլխանոց տանգատէռ. հագան. պէղէ՛. 2. հագան իրճա՜. 3. ոըվա չամա՜ռա. 4. հագան պի-լէմի վէ՜-լահ։

Mortifère, մօրթիֆէռ, ած. մահաբեր. էօղէ՜ճ կէմիրճէն։

Mortifiant, ante, մօրթի-ֆիօղ, անթ, ած. մեռուցիչ. մահացուցիչ. կսկծեցուցիչ. ամօթ-պիճ. թշնամանիկ. ինչ-վէր կէտիճի. էօղնէ՜ճ կէմիրճիճի. ինճի-պիճի։

Mortification, մօրթիֆիքա-սիօղ, իթ. մեռուցումն. վշտամբերութիւն. մեռելութիւն. 2. վիշտ. ամօթ. կսկանք. թշնամանք. 3. փտութիւն մսոյ. նէֆինէ ղոպի էրճէ. րիօղէր. ճի-լոպէր. 2. պէ-լոպէր. 3. էրի չէ՜-րիճ։

Mortifier, մօրթիֆիէ, ն. կսկծել զմիս. 2. մահացու-ցանել. նուաճել, մեռուցա-նել, ճնշել զմարմին. 3.

ֆէտ. 2. պօղ վոքըն ֆայպ եր-ֆէտ. ըն-եր-ֆէտ։

Morfondure, ֆօ-ֆօնֆօ-ւօ-, էֆ. ցրտահարութիւն ձիոյ. ուլորբն օձաձ ալմաը։

Morgeline, ֆօ-ժըլին, էֆ. մինականջ. տուռնկ ինչ. ֆ-ռբ ֆ-ռ-լ-ռը։

Morguant, ante, ֆօ-կ, -ֆէգ. խժժա. ամբարտաւան. ա-ըռլըռէֆ ի-օ-ըռբն-ռ. ֆօ-ռ-լ։

Morgue, ֆօ-կ, էֆ. խ-ժժա-ագեմ երեսք. ամբարտաւանութիւն. 2. քննարան կալանաւորաց. 3. տեղի ուր պահեն գդիակունան անծանօթա՝ մինչեւ յայտ գայցեն. ֆօ-ռ-լ ի-ռբ. ֆ-ռ-ըլ-լ-ռ-ֆ. 2. հանգ-ռ-լ-ըը ըն-ֆ-ըն-կ-ֆ ի-ը. 3. ըռնըլ-ռ-ըէ ֆօ-լ-ի-ըն ռեւ-լ-ի օ-լ-ռ-ֆ-ա-ֆ-ռ-ֆ-ռ-ֆ ի-ը։

Morguer, ֆօ-կ-ր, ռ. խ-ժժա. հայեցլ. ֆայեցլ ապատնա-կան գիմօը. 2. պշուցնաւլ գիտուլ, նկատուլ (գիպալ-ռատուին). ըն-ը-ռ, ֆօ-ֆ-լ-ռ-ֆ-ռ-ֆ. 2. հանգ-ռ-լ-ռ-ռ ֆօ-ֆ-ռ-ֆ-ռ-ֆ ալ-ռ-լ-ռ ի-ռ-ֆ-ռ-ֆ. ըն-ֆ-ըն-լ ֆ-ռ-ֆ։

Morgueur, ֆօ-կ-ֆօ-ռ, ռբ. քննիչ կալանաւորաց. հանգ-ռ-լ-ռը ըն-ֆ-ըն-լ ֆ-ռ-ֆ։ — , -ռ. ամբարտաւան. խ-ժժա-ագեմ. ֆ-ռ-ֆ-ռ-լ. ֆ-ռ-լ-ռ-ռ. ըն-ռ ի-ռ-ըէ։

Moribond, onde, ֆօ-ռ-ի-ֆ, ռ-ի-ռ, ռբ. եւ էֆ. օր-հ-ռ-ա-ն-կան. ա-ֆ-ի-վ-ռբ. ձ-ռ-ի ի ձ-ռ-ա-ն-ի-լ. ֆ-ռ-ն ի-ռ-ըէ-ի-ռ. ե-ռ-լ-ֆ-ի-ռ ֆ-ռ-ռ-ըն։

Moricaud, aude, ֆօ-կ-ֆ-ռ, ռ-ռ, -ռ-ռ. ֆ-ի-ֆ-ռ-ֆ-ն գիմօը. գ-ռ-ըշ-ռ-ֆ-ա-ֆ. ֆ-ռ-ռ-ռ ի-ռ-ռ-ըէ-ռ։

Morigéner, ֆօ-ռ-ըէ-ի-ռ-ռ. ռ. կրթ-ի-լ. հրահ-ռ-ի-ռ-ֆ-լ. 2. ա-ռ-ղ-ի-լ. ա-ռ-ռ-ի-լ ի պատ-ռ-ըշ-ռ-ն. ըն-ռ-ըն-ի-լ ի-ռ-ի-ռ-ֆ-ռ-ֆ. ֆ-ռ-ռ-ռ ի-ռ-ռ-ռ-ռ-ֆ. 2. ի-ռ-ռ-ռ ի-ռ-ռ-ռ-ռ-ֆ-ռ-ֆ. ռբ-ռ-ռ ֆ-ռ-ռ-ֆ։

Morille, ֆօ-ռ-լ, էֆ. ա-ռ-ն-ի-ն

ա-ռ-ն-ֆ-ա-կ-ռ-ռ-ռ-ռ-ֆ-ռ-ֆ-ռ-ֆ

Mules, փ-լ. էթ. չ. ապուռնի, ճեղքուած պճղանից իրարահարուելնեկ. ոտ-փոռան ելնն ինփոռ-ի լինէր։

Mulet, փ-լէ. ար. կորի. 2. խառնանմանն առուտուր. խառնարարա առուտուր. փոխըր. 3. ձկ-ո հաւկաս. էթէ ցիւռուն իւրէն ինչ ֆէրան. 3. տ. Muge. Garder le —, ապասել ընդերկար. ոռ-ոռ-ն ոգէ-լ-ինփ։

Muletier, փ-լէթիէ. ար. կորհտան. կորհպան. փոխըրճը։

Mulette, փ-լէթ. էթ. խառն յաւիշտակիչ ձուկնոց. 2. ապդ ինչ խեցեմորթից. խըրխրճը փռ-ուլուր փռ-ոռ-ուլը. 3. դիր ոծ գիրա։

Mulot, փ-լօ. ար. գաշտամուկն. օվս ոգնօնը։

Multiflore, փ-լթիֆլօռ. ած. բազմածաղիկ. լցէ նէլէ-լէ։

Multiforme, փ-լթիֆօռմ. ած. բազմակերպ. բազմադիմի. լցէ նլէ-լէ։

Multinôme, փ-լըթնօմ. ար. բազմանանի քանիօնուն ձևի. նշէ-գրոռ լցէ ֆիչլէ ռչէրօռ։

Multiple, փ-լթիբլը. ած. բազմապատիկ. լցէ փռ. հապ-ռ-ա։

Multipliable, փ-լթիբլէ-ոլը. ած. բազմացուցանելի. բազմապատկելի. լցէ-լըր ղրղ օլօռնօռ։

Multiplicande, փ-լթիբլէ-ֆօռ. ար. թիւ բազմապատկելի. գրղ օլօռնօռաճ ոգիր։

Multiplicateur, փ-լթիբլէֆօ-գիօռ. ար. բազմացուցիչ. բազմապատկիչ. գրղ նէնէ ոգիր։

Multiplication, փ-լթիբլէֆօ-իօն. էթ. բազմապատկութիւն. բազմացուցանելն. գրղ նիմ. լցէլ-ինռ։

Multiplicité, փ-լթիբլիֆ-ի-թէ. էթ. բազմութիւն. բազմազիմի յաճախութիւն. լցէ-լ-ոռ-ի ֆէ-ոռ-ինռ։

Multiplier, փ-լթիբլիէ. ն. բազմացուցանել. յոլովիլ. 2. բազմապատկել. բազմացուցանել (գիւթ.)։ լցէ-լինռ-ոռ-ինռ-ոռ-ինռ-ոռ. 2. գրղ նիմ-ի-ռ-ի — ն. ածել. բազմանալ. լցէ-լ-ինռ։

Multitude, փ-լթիթիւտ. էթ. բազմութիւն. յաճախութիւն. 2. ժողովուրդ. խառնազանգ. ամբոխ. խուռն. լցէ-լ-ոռ-ի ֆէ-ոռ-ինռ. 3. գ-լ-ոռ-ուլէթ. ֆէ-ոռ-ի. խալ։

Multivalve, փ-լթիվալվ. ած. բազմապատեան. լցէ ֆ-ոռ-ի-լ-ո (-ինռ-ինռ գ-լ-օ՞ռ-ի)։

Municipal, ale, փ-նի-նիբ-ալ. ած. (իրաւունք, առեան) բնակչաց թաղի իրիք կամ հասարակութեան. ինքնօրէն ադիկամի. հաճալինին եհ-ոռ-ինռ ֆ-ոռ-ինռ-ի ֆ-ոռ-ինռ-եհ-ոռ-ինռ ֆօռ-ոռ։

Municipalliser, փ-նի-նիբ-ալիզ. ն. ինքնօրէն ադիկամ կացուցանել. (գերիկիր ինչ)։ դիր ինհրին վ-ոռ-ինռինի ի-ռ-ոռ ֆ-ոռ-ոռ-ի ֆ-ոռ-ինռ-ինռ-ոռ-ինռ եհ-ոռ-ինռ ի-ռ-ոռ նի-ռ-ինռ։

Municipalité, փ-նի-նիբ-ալիթէ. էթ. խորհրդականք կամ տեսուչք հասարակութեան իմաղի իրիք. 2. հասարակութիւն կամ թաղ ընդ տեսչութեամբ բնակ խորհրդականաց. 3. տեսեան կամ խորհրդատուն քաղաքացիոց. հաճալիք փ-ոռ-վիրիւրի ի-ռ-ոռ նռ-ոռ-ոռ-ոռ. 2. այրը նռ-ոռ-ոռ-ոռ ի-ռ-ոռ-ի-ռ-ոռ-ի-ռ-ոռ ելնն հաճալիք. 3. ի-ռ-ոռ փ-ոռ-վիրիւրին ֆ-ոռ-ի-ռ-ոռ։

Municipe, փ-նի-նիբ. ար. քաղաք ինքնօրէն ադիկամի եւ հռոմայեցի գրեալ. այրը-ն ֆ-ոռ-ի ֆ-ոռ-ոռ-ինռ-ինռ ի-ռ-ոռ-ի ելնն վ իրմ-ոռ-ոռ-ոռ իմ-ինռ-ոռ-ոռ-ինռ-ի ֆ-ոռ-ինռ։

Munificence, փ-նիֆի-ո՞ռ-ն. էթ. առատութիւն. առատաձեռնութիւն. ֆ-ոռ-ոռ-ոռ-ի ֆ-ոռ-ինռ։

Munir, փ-նիռ. ն. ամրա-

Muche-pot, ր. Musser.

Mucilage, գ-ութ, ար. Հյութ, հիւթ անկոց. ֆիզ-ական լորձն էօշլիւ առյաս. լօսա։

Mucilagineux, euse, գ-ութիւթիւն, էօշ, ած. Հաս-զաւոր. Հիւթեղ. լ-ապղը։

Mucosité, գ-ութիւթիւն, իւթ. Խիւնք. մազաս. 2. Հիւթ անկոց. -ութ. գեղձեր. 2. լ-ապ։

Mue, գ-, իւթ. փոփոխումն փետրոյ, խորխից, եղջերաց. փետրափոխուիթիւն. նորա-գուիթիւն մորթոյ. 3. ժա-մանակ գիւտաբեր, գետրա փոփոխելոյ. 3. մերկացեալ խորխ կամ եղջերք. 4. վան-դակ մեծ փետրափոխ լա-գելից. 5. խաւարչասին վան-դակ հաւուց. գ-ութ-ած. Ինչ, գետր, գ-ութ-ած գեղ-ութ-ած. 2. Ինչ, գետր գեղ-ութ-ած լ-ութ։ 3. գետրոտ-ած ելան անմահ գ-ութ-ած. 5. գ-ութ-ած գ-ութ։

Muer, գ-ած, ը. Նորափե-տուր զարդարել. փոփոխել գիւտաբեր, զմազս. մերկա-նալ գետրոս. 2. փոփոխել ձայնի պատանեկաց. Ինչ, գետր գեղ-ութ-ած. 3. լ-ութ-ած-ած գ-ութ գեղ-ութ-ած, գ-ութ-ած։

Muet, ette, գ-ած, ած. Համր. մունջ. 2. լուռ. լռանիա. 3. անձայն, համր (նշանագիր). գ-ութ-ած. 2. ած-ած-ութ։ 3. գ-ութ-ած, գ-ութ էզեր-ձայն (հոբի)։

Muette, գ-ած, իւթ. տաւն կամ ժողովարան որսորդաց. -ութ-ած-ած գ-ութ-ած իւթ-ած, իւթ։

Mufle, գ-ութ, ար. կընճիթ. ցասկ. քիթք. հոյ-ած գ-ած։

Mufler, գ-ութ, ար. տաւնի կնճիթ-ած-ած. գ-ած-ած-ած գ-ած։

Mufti, գ-ութ, ար. վճռա-պետ գենպետ ի Թա-նաց. ի-ութ-ած. իւ-

Muge, գ-ած, ած. Ձուկ. գ-ած, գ-ած-ած։

Mugir, գ-ած, ած. բառաչել. 2. մո-մունչ (ծովու, հո-գ-ած-ած, գ-ած-ած (գ-ութ, ած-ած։

Mugissant, ած, ած. բ-ած. 2. մունչակ-ած։ 2. ած-ած-ած։

Mugissement, ար. բ-ած (ար-մունչիւն, մունչ հոգմոց). (ած-ած) 2. (գ-ութ, ած-ած։

Muguet, գ-ած-ած։ Հավասց. 2. եւ քնդող կանա-գետր ած. 2. ած։

Mugueter, գ-ած. տրփալ. ցանկանալ. գ-ած-ած։ 2. ած-ութ-ած։

Muid, գ-ած, ած. 2. մար (գ-ած. գ-ած։ 2. (ած-ած։

Mulâtre, գ-ած եւ ի ապր-ած-ած. ած-ած։

Mulcter, գ-ած-ած-ած-ած։ 2. ած-ած։

Mule, գ-ած, ած-ած։ 2. Հոդ-ած-ած։ 3. գ-ած-ած։

Ferrer la —, ած-ած։

Mouvement, հավ.ըմ.ն, տր. շարժումն. խլրտումն. 2. փոփոխումն. այլակերպութիւն. 3. կենդանութիւն (մանից). 4. յոգին. իղձք. յօժարութիւն. 5. չրջանք. հոլովումն. ընթացք (աստղաց). 6. խաղացք, ընթացք երգոց. 7. անցումն ձայնի աստիճանէ յաստիճան. 8. խռովութիւն. շփոթ. աղմուկ. հարեւկին. եղմնատանս. ինքեանից. օյնաչէս. 2. տեսիլեաք. ինդոլիս. 3. տերեւիթ. 4. պայ. ներնիս. տրչս. 5. տեւը. 6. նոպէ էյոտեսի. 7. պէր սես ելերեւոյթներդ օպէր ելերեսյե ներչը. 8. ապրիլիս. էրոլալ։

Mouver, հավը, ն. խարխարել զՀող. ետրեալը ընչելիսե։

Mouvoir, հավասա, ն. շարժել. յուզել. խաղացուցանել. 2. դրդել. դրդռել. յորդորել. յօժարեցուցանել. եղմնատնիսե. ասլլամե. ինքերիսե։ 2. եղնոզմե։ տեսրիսե։ այալ ելոզմե։ — ն. լինել կախեալ գայլմէ. լինել հպատակ. տեսրե պալլեր. ետրեր օյսե։

Se —, ն. շարժել. խլրտել. խաղալ ի տեղւոջէն. ասլլամե. եղմնատնիսե։

Moxa, ծօ, տր. խարան բամբակաւ վառելով. ընտրուած բամբակ զոր ծխոտ կը լեցնեն։

Moye, հա, ին. կակուղ երեսք քարի. ետրեր ընտրեսե էյալե։

Moyen, enne, հայէն, էն, աձ. միջին. միջակ. օրինաւոր եղրեր. օրիասե։

—âge, տ. ՃԱge.

Moyen, հայէն, տր. Հնարք. Հպիճ այիճանք. միջնորդ. գիւտ. դարման. ճանապարհ. 2. կարողութիւն. իշխանութիւն. 3. օգնականութիւն. միջնորդութիւն. վաստիճ. ընտրել. լաւն. եղ. 2. եղավելին. ընտրեսե. Հիսե. 3. ետրեր. պյանեզելեր։

Au — de, ի ձեռն. միջնորդութեամբ. եւ էլ էն. վասնեսելս։

Moyens, տր. յժ. ինչք. մեծութիւն. գոյք. արուք. 2. կարողութիւնք բնականք. բարոյականք. 3. պատճառք. վերնչեր. տալ. 2. եղավելին. ետրեր. 3. խոպոն. սերեզ։

Moyennant, հայէնան, ներ. ի ձեռն. օգնականութեամբ. եւ էլ էն. ետրեր ելս։

— que, չի. եթէ. միայն թէ. անոթ. ինե. եչեր։

Moyennement, հայէնըմ, ին. չափով. չափ իմն. սակաւուք. օրիա եղրեր։

Moyenner, հայէնել. ն. Հոգալ. Հպիճ այիճել. իւրով միջնորդութեամբ. գոյշ ընել. գործել։

Moyenneur, հայէնէտ, տր. միջնորդ. արդար կերն. գիւտչը։

Moyeu, հայէս, տր. գերեզման ձուոյ. 2. միջնաեին. միջավայր անուոյ. 3. բանդակ սայրոյ. ետրեր ասրեր. 2. գերեւ. արտաքս ընդերկրեայնին կեղեքէ. 3. երեւ ելերեւ։

Mozarabe, ծոզասաց, տր. մահմետականացեալ կամ սարակինոս քրիստոնեայ Իսպերիոյ կամ ի Սպանիա. մոզարաբացի. Ընդերեքասս եսեզս ետրեներասս Ջերնիլերեսն էլերէ կեղեր ետրեներիս։

Mû, ue, գ, աձ. շարժեալ. յուզեալ. եղմնատնիսել. ինքերնիչ։

Muable, գ—ալը, աձ. փոփոխելի. յոզդողդ. գեսերելիչ. գերեզման։

Muance, գ—ան. ին. փոփոխումն ձայնի յայլ ձայն. պէր սես ելերեսյեի սերեր ելերեսյե գեսերելիչե։

Mousseux, euse, մասիկ, ուշ, ած. փրփրալից. փրփրային. փրփրալի. փրփրոտ. փրփրուկ։

Rose mousseuse, մամռատ վարդ. խոռոչուկ ՝։

Moussoir, մասուռ, ար. անօթ փրփրեցնելու (գինիի). (ռուս.) փրփրիչ։

Mousson, մուսոն, էթ. տաքուկ կամ մեղմանուագ հողմ ի Հնդկիա. ծովային բնավորութ։

Moussu, ue, մասիկ, ած. մամռատ. մամռապատ. խոռոչուկ։

Moustache, մուսթաշ, էթ. պիրեւիչ. պչուքի։

Vieille —, հինաւուրց պիռատ. խոթ, խիստ տեսակ ՝։

Donner sur la — à qn., հարկանել զերեսս ումեք. պիրեւներն ինչ ինչ ասել։

Moustiquaire, մուսթիկեր, ար. սրաշեակ մահճակ ընդդէմ միջոցի. ճանկնէր։

Moustique, մուսթիկ, ար. մուռ կամ միջուկ ՝միջոցկայ. ՝միջոց ՝ուկ։

Moût, մու, ար. խաղմուզ. քաղցուռ. չէր։

Moutarde, մուտարտ, էթ. մանանեխի. խարտալ։

S'amuser à la —, գեւգերել, ժամանակաւոր. լինել ի անուռս. այլ ոյոռ չէյլեր ինչ վրէպի ինչ ՝։

C'est de la — après dîner, կարի անադան է. ուշ ՝ուռան ուռնը նախքան։

Moutardier, մուտարտիէ, ար. անօթ մանանեխոյ. 2. յօրինիչ, վաճառական հանգերձանաց մանանեխոյ. խարտալ վաճառ։ 2. խարտալիչ։

Moutier, մուտիէ, ար. մենաստան. մենաւորիչ։

Mouton, մուտօն, ար. խոյ մատեակ. 2. մեծ խոյոյ մատեակ. 3. խալ. 4. ոչխարենի. մազկ ոչխարի. 5. թուակ կամ աւուռն ի վարսել գլխոյ. 6. լուսեա կալանաւորի. ՝ինչ ինչ կօշ. ՝ելէքտրէի. 2. ՝ելէքտրէի ՝ինի. 3. կօյատ. 4. կօյատ ՝ելէքի. 5. փուչէի ուժ ՝լայնաճի ՝ուքիսի. 6. չէնգ գանգատ մահկոտուան ուչէիպան ուօզ ալս իչին կօնուռան ՝ուռ։ [Ծփանք. փուռ։

Moutons, ար. չ՝. ալիք։

Moutonnage, մուտոնաժ, ար. տուրք, քաժ խաշանց. կօյատ ՝ուռիչ, վերնի։

Moutonner, մուտոնէ, ն. խազապել. գանգուռս յօրինել. ՝ելէքտրիսի։

—, ը. ծփել, փրփրել ՝ալրդ. ասս տալ ՝ալանի, ՝ելէքի ՝ուռ։

Moutonnier, ière, մուտօնիէ, իէռ, ած. խաշնատարդ. կօյատ նուռիչի. ուօզ ուօզ ՝ելէքտրիչ ՝ուռ ՝ելէքի։

Mouture, մուռթիռ, էթ. ալաւն. 2. վարձք ալալոյ. 3. գործան խառնելով հաճարով եւ գարւով. ՝ուչ ՝ուռ. 2. ուչ ՝ուռի հուչը. նոճի ՝ուռ. ՝ուչ ՝ուռ ՝ուքիսի. 3. ՝ալ ՝ուռ վր ուրեռ իչի կօրը ՝ալի պատրաստ։

Tirer d'un sac deux moutures, կրկին շահել ի գործս մի. ուչը մալահոնիա էի նաթաֆան գալանաք։

Mouvance, մուվանս, էթ. հպատակութիւն. կախում կալուածոց մի գայլի. նուռիչ. ուչը մալահոնիան օպերինի նուռիչէի. իմաստ ալ ՝ուռը։

Mouvant, ante, մուվան, անդ, ած. չարժիչ. 2. չարժուած. խարխուլ. 3. (կալուած ինչ) կախեալ գայլի. ընդ իշխանութեամբ այլոյ. հպատակ. ՝ելէքտրէնէ. նո ՝ուռիչ. 3. ՝ելէքտրանան. ուչը օլուան. նոճուռիչ. օյնաք. 3. ուրերի պուչը ՝ուռոք ուչը նուռիչան ուօզ ալանի ՝ուռ (մալիէնան)։

Moulinage, ֆա–լինաժ, ա՛ր. մանուածի կամ հանգիրձանոցը մետաքսի ի վերայ ճախարակի. ֆանճըլէէ է–պէրլինգ է–փէյլ պի–ւմէ է–ռէվրի պի–ւմէ։

Mouliner, ֆա–լինէ, ն. մանել, յարդարել գմետաքս ի վերայ ճախարակի. 2. փորել (ատրճանց գերկիր). ֆանճըլէէ է–պէրլինգ էքէ պի–ւմէ, պի–ւմէ. 2. (ֆուրք ըհէքըլը) ֆ–ւմէ, օյմէ։

Moulinet, ֆա–լինէ, ա՛ր. ապօրեակ. փոքրիկ հպմատզաց. 2. ճախարակ ի ձգել գբեռինս. 3. գործի ինչ գահճկանաց. պէյէրմէնճէ. էն–էէ է–ն պէյէրմէնէ. 2. պճա–րըպ. 3. պէր նէվ ափէն պռոմոսէ ալէսը։

Moulineur, } ա՛ր. մետա–
Moulinier, } քաշմանդ.էքէր
ֆա–լինէօռ, } պի–ւէ–ճէ–։
ֆա–լինիէ,

Moult, ֆա–լը, ած. բազում. յոյժ. ըսէ. էքրօն։

Moulure, ֆա–լիւռ, էփ. քիւ կամ գարնւածդ ի շինուածս. ակռնափրմէ. ռուլօէ։

Mourant, ante, ֆուռան, անդ, ած. ոգևվար. օրհասական. յոդիս ապաստան. մերձ ի մահ. 2. նուաղեալ. ի–ալկացեալ. ապարտաւանալ. ճան էֆէյլէն. էօլմէյէ էուէը էն օլան. 3. գերմանաըդ. պույըը։

Mourgon, ս. Plongeur.

Mourir, ֆուռիր, ն. մեռանիլ. 2. ատատակել. 3. տանջանս կրել. ատատապել. 4. տկարանալ. չիլանել. չորանալ. էօլմէ. 2. ի–պէրմէ. 3. էյնէնմէ, ըմբլէմէ չէ–ւմէ. 4. ֆուռմը էֆուլմէ. ակռնմէ. ֆուռուռմէ։

Se —, ե. մերձ ի մահ լինել. 2. չիլանել. լինել ատկայծեալ. էօլմէյէ էուէը օլմէ. 2. ակռնմէ. ակռնմէյէ էուէլուլմէ։

Mouron, ֆուռօն, ա՛ր. տգեղնկ իմ. 2. տղայամանդր. անատաւն իմ. պէր ճինո ֆիւռան. 2. ակռնօռէ։

Mourre, ֆուռ, էփ. մատանոյ խազ. (Թ–լ–անլուրըն) ֆուրմէ օյուռա։

Mousquet, ֆուսքէ, ա՛ր. հրացան պատրուգաւոր. պէր ըի–րլէ– ֆ–ւմէ պէ–ռան ըի–ֆէյլ։

Mousquetade, ֆուսքըթատ, էփ. հարուած կամ արձակուելի պատրուգաւոր հրացանի. 2. միահազոյն արձակուելի հրացանէ. ըի–ֆէ–ւմէ. 2. պէր ատըրգան ալըլան ըի–ֆէ–լէր. էուլը։

Mousquetaire, ֆուսքըթէր, ա՛ր. զինուոր հրացանաւոր. 2. հրացանակիր հեծելազօր. ըի–ֆէ–լի նէֆէր։

Mousqueterie, ֆուսքըթըի, էփ. արձակուելի բազում հրացանէ. լօք ըի–ֆէ–ւմէ պէրպէն պօլանմասը. էուլը։

Mousqueton, ֆուսքըթօն, ա՛ր. հրացան կարճ եւ լայնատափող. փըտտա վէ ապրը քան–լի ըի–ֆէ–։

Mousse, ֆուս, ած. բաւիղ. բլիթ–ացեալ. էֆօրլէնմէը (պուլմա)։

Mousse, ֆուս, ա՛ր. մանուկ, ծառայ նաւի. ֆէմէ փ–լատա։

—, էփ. մամուռ. լօս. 2. փրփուր (գինւոյ, աճառի). էուռան. 2. (ըէրտպ, ատպօն) էֆօփ–յէ։

Mousseline, ֆուսլին, էփ. շղայլատեա. բանհեզ. պէ–լըպէնա։

Mousser, ֆուսէ, ն. փըսփրել. էֆօփ–ըմէ։

Faire —, ատատարացուցանել. մեծ եւ երեւելի կատծեցուցանել. օֆօ–րլիմէ. պէ–յէ–լմէ։

Mousseron, ֆուսըռօն, ա՛ր. լօսատունկն. անուշահատ, լօսամարգայ տունկն. խոշպօյ հանիւթ. էուսան հանիւթը։

ինչ ազի. պէտ ունէ խօլ-
նէ՜ս՜։

Mouette, ո՜ւէթ, նէ. որոշ
թռչուն ինչ. պ՜ուլ՜ոյ՜որ։

Moufette, ֊. Mofette.

Mouflard, arde, ո՜ւֆլ՜ար,
ա՜ռ, ար. եւ նէ. այր կամ
կին մեծայար. չէնշան նէ՜ուլ-
պէլ է։

Moufle, ո՜ւֆլ՛, ար. խե-
ցեղէն անօթ ինչ տարբա-
լուծելոց. պէտ՜ուշ՜ըրը պէտ ոյ
ն՜օ՛ւթ՜ուֆ՜ան խոշոր։

—, նէ. մեքենայ բազմաճա-
խարան. 2. թաղթապան. չոր
մոխրալոյծ ուկիր. 3. պէտ-ըն-
նէլ՜ուն պէտ՜ուրեն ուսքի-
մանելոյ ինչ պէտ՜ուրեն
ելլելի պէտ՜ուրեն ոտքամբ խո-
մանելոյ ելլելիներ։

Mouflé, ée, ո՜ւֆլ՛է, ած.
(լիսեռնիկ) հասատաւոյ ի
բազմաճախարակեայ մեքե-
նայի. չոր մոխրալոյծ ուկիրներ
(պէտ մոխրատոր)։

Moufler, ո՜ւֆլ՛է, ն. ու-
ռուցանել գայտ ուրուր պըն-
չելով զերեան. պէտ՜ուրեն նէ՜ր
նէ՜ուլ՜էն՜ա՜ պէտ՜ուրեն ուշ՜ըմ՜ե։

Mouflon, ո՜ւֆլ՛ո՛ն, ար. ար-
ուական. ոչխար վայրենի. խո-
պոտնի ֆ՜ոյ՜ո՜ն։

Mouillage, ո՜ւյ՛լ՜ա՛ժ, ար.
տեղի պատշաճ արկանելոյ
գնարժեքա՜ո՜ւ՜ա՜ո՜ւ՜ակայք.
պէտ՜ուրեն ուխտ պ՜ո՜ւ՜ո՜ւթ՜ո՜ւ նէր։

Mouille - bouche, ո՜ւյ՛լ-
պ՜ո՜ւշ, նէ. ագռ ինչ ջրի սան-
ձի. պէտ նէ՜ուլ ո՜ւ՜ո՜ւ՜ա՜ ուրուա։

Mouiller, ո՜ւյ՛լ՜է, ն. թա-
նալ. 2. քաղցրացուցանել
գՀնդուածն. կախուղ հնդել.
3. խարխիս ընկենուլ. ըուլ՜ի-
մաք. 2. ինէլ՜ի՜ֆ՜էլ՜ի՜ն նո՜ր
չ՜ուխտ. 3. պէտ՜ուրեն ուխտ։

Mouillette, ո՜ւյ՛լ՜էթ, նէ.
երկայն եւ նուրբ չերտ հա-
ցի. ինչ ո՜ւ՜ա՜ն նէ՜ուէ պէտ՜ուի։

Mouilloir, ո՜ւյ՛լ՜ո՜ա՜ռ, ար.
անօթ փոքրիկ գնդաուանի
թանալոյ. փո՜ուֆ ըուլ՜ո՜ո՜-
ֆ՜ած պէտ՜ուշ՜ո՜ւ պ՜ուռ։

Mouillure, ո՜ւյ՛լ՜իւ՜ռ, նէ.
թանալն. 2. ա՜ա՜
ըուլ՜ուխ՜ո՜ւ. 3. ըուլ՜ուֆ՜ի՜

Moulage, ո՜ւլ՜ա՛ժ,
փէնն գիպայտ. 2.
գիպաշապար. օրոշ
2. ֆ՜ուլ՜ուշ՜ըը ուէ՜ո՜
նուխ մ՜ուլ՜ուց. պէտ՜ի՜

Moulant, ո՜ւլ՜ա՛ն,
նուկ մ՜ուլ՜ուց. պէտ՜ի՜
լ՜ուշ՜ը։

Moule, ո՜ւլ՛, ար.
պար (ձուկ՝ լոյ). 2.
ինչ փայտի. (պէտ՜ո՜
ուշ՜ո՜ւ՜։

Bois de —, փայտ
ընտիր. ի՜օ՛ւշ՜ի՜ուշ՜ի՜
օրոշ՜ո՜։

—, նէ. ուլ՜ական
մորթի ինչ. պ՜ուռ՜ո՜
Mouler, ո՜ւլ՜է, ն.
նէլ գիպաշապար. 2.
րինակ իրիք. 3.
գիպայտ. ֆ՜ուլ՜ուշ՜ը
ֆ՜ուլ՜ուշ՜ը պէտ՜ուրեն
ի՜օ՛ւշ՜ի՜ուշ՜ի՜։

Moulette, ո՜ւլ՜էթ,
սպիտակ պատանի
մորթաց. պէտ՜ի՜ն, ո՜ւ՜ա՜
նէն ֆ՜ի՜ուշ՜ի՜ո՜ւ պ՜ի՜ուշ՜ի՜ո՜ւ։

Mouleur, ո՜ւլ՜ո՜ռ,
ձուկի կազապարի
ա՜ո՜ն՜ա՜ց չափիչ ֆ՜ա՜
ուշ՜ո՜ւ՜ը. ֆ՜ուշ՜ո՜ւ ուշ՜ո՜
օրոշ՜ո՜ւ ի՜օ՛ւշ՜ի՜ուշ՜ո՜։

Moulière, ո՜ւլ՜իէր,
տեղի ուլ՜ականց
կախուղ երկայն երկ
պ՜ուխ՜ո՜ւ ուշ՜ի՜ո՜ւ՜ա՜ո՜ւ
պ՜ուշ՜ուշ՜ի՜. 2. պէտ՜ի՜
ուշ՜ի՜ պ՜ա՜ո՜ւ՜ա՜ո՜ւ
նէն ի՜ուշ՜ի՜ո՜ւ պ՜ա՜ո՜ւ՜ա՜ո՜ւ։

Moulin, ո՜ւլ՜ի՜ն, ար.
րիք. 2. ձախարա
ինչ. 3. ըուր։

— à eau, ջրաղաց
ջրոյ. ո՜ո՜ պէտ՜ի՜ո՜ւ
— à papier, արո
քարտիսից. պ՜ուշ՜ո՜ւ
C'est un — à par
չաղակրատ ա՜ք։
պէտ ո՜ա՜ո՜ պ՜ուռ։

ագք · 2· պատճառք լինել· ախտ ախտին պէտ է· խոպոտ եմ է· 2· ախտիւ ելմտ է·
Motte, ծոք, է է· գուշան· կոյտ հողոյ· 2· լոյսր· հողակոյտ· 3· հող կառուցեալ յարմատս ծառոյ· ի ի· 2· պաշար· խոչընդոտ իշխանաց· 3· աղջիկն տեսչին խոչընդոտ է է·
Motter (se), ոբ ծոք, յ· զօդել, թաթլել կաթսաս յետոյ կոշտից հողոյ· ի ի· ի ի ոտքս ատրճանակ ասֆալտանակ· [լեր· ատա·
Motus, ծոք ս·, գլ· լուա·
Mou, molle, ած, ծլ, ած· փափուկ· կակուղ· 2· գիրգ· քնքուշ· 3· թուլամորթ մեղկ· 4· տկար անզօր· 5· անդգայ· 6· ջերմ եւ խոնաւ· խոհեմ· 3· նուիէ· 3· կիւլիւ· փոխանակ· 4· ջրկէ ի ի· 5· փոյտ· 6· խոշտանգել վ նմ·
Mou, ած, ոբ· թոզք որ թիւդ եւ գառանց· գառն վ ի ոտքս ատ ջկէ է·
Mouchard, ած ոբ· գէտ, լրտես ասորկանոց թիւան· ծօլիս լուտա·
Mouche, ած, է է· ճանճ· 2· պիտակ, ապի ջերեսս կանանց առ զարդուք· 3· լրտես· 4· ճանճ ասուեցաուն· 5· խաղ ինչ քարտախտ· ինիէ· 3· խոչոտ տիրոջ· 3· լուտա· 4· պ՝ուրկն ջնոտոյ· 5· պէր նվ ի ոտքս օյտա·
Prendre la —, գայրանալ· գլուրել· ծեղմել· գոռըլմել·
— à miel, մեղու· ուրը·
Mouches, է է· յ· առաջին եւ թեւթեւ երկունք· հոգիկնին է վ ի խոչիկ ուշըլմուրը·
Moucher, ած ոբ· սրբել գանչս· 2· յարդարել զճրագ· 3· լրտեսել· ախոչընդոտ· գոռըլտա· 2· մնաոն գոռըլտա ալմոտ· 3· լուտալմոտ·

Moucherolle, ած ոբ· թռչուն ինչ ճանճորս· պէր նվ ինիէ ավլուչիէ ծուլ·
Moucheron, ած ոբ, ոբ· ճանճիկ· ժիժուկ· 2· ծայր պատրագի· ինչիէ ինիէ· 2· ֆիլիկ ածս·
Moucheter, ած ոբ, ն· պէսպէս յօրինել· խայտաբարիւ առնել· պէնիէլիէ·
Mouchette, ած ոբ է է· խողովակ ատանաց· 2· քրիչ· գամ ալ ածս· 2· բենոթ·
Mouchettes, է է· յ· բաղմակալ· յարդարիչ· մոմ մոչգոտ ածս·
Moucheture, ած ոբ ոբ, է է· խայտաւորութիւն· 2· խայտաբարիւ յօրինուած· պէնիէ· պէնիէլիէ· 2· պէնիէ պէնիէ ծոչմ, օլմ·
Moucheur, ած ոբ ոբ· սպասաւոր յարդարիչ ճրագաց ի թատերս· ինչիւրոց մոմըզն գոռըլտանս· ինիչիէ·
Mouchoir, ած ոբ ոբ· թաշկինակ· 3· վարշամակ· ծածկոց· ծոչրամ· 3· գինչիէ·
Mouchure, ած ոբ, ոբ· կարեալ ծայր պատրագի· ֆիլիկ ինիէլիէ· ինիչիէ մոմ պոռնա·
Mouçon, ս· Mousson.
Moudre, ած ոբ, ն· ածալ· լեռալ· մանրել· ծեծել· ծոչնիէ· կռչիէ· ածֆալմոչ· գոչոյմ·
— de coups, գանալից չարագան առնել· թմպել· գոչոյմ· գինչիէ·
Moue, ած, է է· ծռուածիւն գիմաց· ծռելն գրլուծուն ի նշան ծաղուս եւ տհաճութեան· ապրելոց պոռնաոնա էչմ·
Mouée, ած, է է· չանի· ջամբ չանց յարենէ եւ ի կաթանէ եւ ի հացէ· ինոչիչ էչրիլկն էչչիէ·
Mouet, ած, ոբ· չոփ

ֆրանգոտանիք. կոտոցաւ-
յտանիք. յաճախ ատանիք. վաղ-
ատանիք. երիկ խոնարհանիք.
2. խիստ ուժգին երիկ. 3. ին-
նեցիկ շարժի երիկ. ան-
հիկ երիկ. երեսի երիկ.
Mort-né, ատ. ածանի. մեռելածին.
Mortuaire, ած. յատկացուած թա-
ղման համար. 2. (արձանագ-
րութիւն) մեռելոց. ցեղա-
կան ատեան. 2. թղթեր
Morue, գ. ձուկ. ձկան
Morve, գ. էգ. խլիկը. 2. ձիու ան-
գամների հիւանդութիւն. գ-
ձուկ. 2. ձիուն գոյներ (ա-
Morveux, euse, ած. խոտ. 2. (ձի) ա-
գամացեալ. գձուկ ունեցող. ա-
ձուկ է. 2. ա-
, euse, գ. եւ էգ. մանուկ, ա-
Mosaïque, գ. էգ. յատ-
կապակ. միւսիան. նկար ը-
նելուգեալ յերկին երկին մա-
նրախիճ քարանց. հնաոճէգ.
բնակուտ խիտ ոսկեր ն-
ին իւնեցիկ նկար.
Mosaïque, ած. ած. մովսիսական. մովսիսական
Mosarabe, գ. Mozarabe.
Moscouade, գ. էգ. անգործ կամ թուխ շաքար. խամ շաքար.
Mosquée, գ. էգ. տա-
ճար Ցաճկոց. մզկիթ. ճոպ.
Mot, գ, ած. բառ. անուն. 2. բան. խօսք. 3. նշանա-
բան. 4. մակդիրակ. 5. մատու-

գեալ գինք. ըստ-
ուբերտը. 3. խոր-
ձնոտ. 5. ոչ
ուն ոչ
Trainer ses mots
խօսել. ձեռ ոչ
նիկ.
Ne sonner —,
հիւ ոչ ոչ
Avoir le —, ա
բերանի. լինել
ճիկ ոչ
ուն ոչ
Dire le fin —
գինս խոր. ձ
նիկ.
Se donner le
լինել. լինել մա
միմեանս. ոչ
ձ. հաղորդ
— à —, ի
— pour —, ի
առ բան. ըստ
— du guet, ն
ոյանի. ձ
A ces mots,
այսոցիկ. ոչ
ոչ
En un —, միով
մատուռիկ. մ
ատ. ա՛այս ատ
ձնիկ. էբառա
ձնիկ. էբառա
ձ:
Motet, գ.
գեւար. բառհան
Moteur, գ.
ժիչ. գործիչ. ա
ձլաշարժը. գոր
ձը. ձնիկ ոչ
Moteur, tric
ոչ, ած. շար
ճիւն). ճառնիկ
ձը (ոչ
Motif, գ.
ձառ. գործիչ
Motion, գ.
ժուն. 2. խօս
գրաւճիւն. հա
ոչ. 2. ոչ
Motiver, գ.
առաջ. ցուցան

Էօլե՜մ փերչեճէօփնօփ. փէռ ընդունէ էլե։

Mort, մո՜, ած. մեռեալ. ներգեցեալ. էօլե՜. մերհա՜մ։

Mort, orte, մո՜, օ՜ռ, ած. մեռեալ. անպատուղ. անպտուղ. անզգայ. էօլիա՜կ. ինչվէօփէկ. իլլէմէկ. պատչմա՜կ։

Papier —, անդրադարձ կամ անկնիք քարտ. պոմլատըկ փեա՜ղըբ։

Mortadelle, մո՜ռտափէլ, իփ. սառնաթ հրշիկ լինչ խառնուցյուց. ոչիր նէվ ֆուլըն իլճա՜կա սա՜ճուգա՜։

Mortaillable, մո՜ռթայլեա՜պլը, ած. (ժառանգաւորիւն) որ անկանի տէռառն սարկի. (սարսուկ) զոր ժառանգէ տէր իւր. սահիպինէ փէ՜ղէն (էհօէր ֆրսա՜ը). ֆրսա՜ը սահիպինէ փէ՜ղէն (էհօէր)։

Mortaise, մո՜ռթէզ, իփ. ծակ, փորուած ի փայտի. ագոյց. օպա՜նըրը պէրիպերընէ ձեյռերկճէ փելէփ հա՜նօթ օյա՜ռ։

Mortalité, մո՜ռթալիթէ, իփ. մահկանացուիւն. 2. կոտորած. մեռ սասարկիչ. մեռ պամահ. անասնամահ. 3. մեռելք. իմիս մեռելոց. էօլի՜ն ղարպ օլմա. 3. փըրղըն. էօլէմ. 3. էօլէնէր. էօլէնէրին սայըը։

Mort-bois, մո՜ռ-պուա՜, ած. դուզնաքեայ, անպիտան փայտ. փըյհնուիչ, իշէ նորոմաշ օգուն։

Morte-eau, մօռ-պօ, իփ. կարի նուազուիւն ջուրց ծովու. պէնիչ ճէղբի։

Mortel, elle, մո՜ռթէլ, ած. մահկանացու. 2. մահացու. մահաբեր. 3. անհնարին. գժնդակ. սասարկ. էօլի՜մ ղարպի. 2. էօլմիւրիճի՜. փ՜հլիփ. 3. ղա՜լըմ. օրմանըղ. չէփէփ։

Mortellement, մո՜ռթէլըման, ած. սա. ի մահ. մահու չափ. 2. սասարկ. անհնարին. էօլմիւնէ. ղալըճա. 3. իմիրտի. ղայնի։

Morte-paie, մո՜ռթ-փէ, իփ. զինուոր պահակեր ի մարտի եւ ի խաղաղութիւն. 2. ծառայ վաստակաւոր կամ ծեր որ վայելէ եւեմի. 3. անկարող հարկաւոր. փայ՜ռ ղէհիրթէ պէփէլէյինէ նէֆէր. 3. խնէփաբ. իմիրնէյոբ խըղճի՜փեա՜ր. 3. փսա՜րքիմիչէ խոբումիչէա՜ղբ։

Morte-saison, մո՜ռթ-սէղի, իփ. ժամանակ գադարման, պարապուղ, անշահեկեր. իլճիղէր, փեա՜ղըբ վէֆին։

Mort-gage, մո՜ռ-ֆէյ, ած. (յ՛ — ս — ս). մեռեալ գրաւ. գրաւ չահաբեր պատահառն եւեմի. ինչվէօփ ալըմա՜ղըբյա փէ՜ղէն ըհհին։

Mortier, մո՜ռթիէ, ած. անկան. ամանդ. 2. ամանդ պատրաստելու. 3. չաղախ. 4. գլխանոց առնգաձեւ. հովան. փէղէփ. 2. հովան ինօքա. 3. ոըվա ղամա՜քա. 4. հովան պէղէնիչ։

Mortifère, մո՜ռթիֆէ՜ռ, ած. մահաբեր. էօլե՜մ կէմիրէքն։

Mortifiant, ante, մո՜ռթիֆիան, անթ, ած. մեռուցիչ. մահացուցիչ. կսկծեցուցիչ. ամօթալից. ինչնամանիկ. ինքփէր էրթճէ. էլե՜մ կէմիրէճէ. ինճիփճէ։

Mortification, մո՜ռթիֆիքէյսիօն, իփ. մեռուցումն. վշտամբերութիւն. մեռելութիւն. 2. վիշտ. ամօթ. կսկանք. ինչնամանք. 3. փտութիւն մսոյ. նէֆսինէ զաղն կիմի. ըհաղէն. փ՜ղափքն. 2. պէղ. էլե՜մ. այըպ. ղէ՜ղէլ. ինէփէր. 3. կն ղէ՜ըհ՜մէ՜ռ։

Mortifier, մո՜ռթիֆիէ, ռ. կսկծել զմիս. 2. մահացուցանել. նուաճել, մեռուցանել, ծնդրել զմարմին. 3.

ՄՐԻ · 3 · պղ. վերջ վերջին ֆայլ ներ-
ՄՐԻ · ներ-ներ-ՄՐԻ ։

Morfondure, ֆոր-ֆոնդիւր-ա, ներ. ցրտահարուելիւն ձիոյ. -ուելը ոտքի ալմաը ։

Morgeline, ֆոր-ժելին, ներ. մկնասիրտ. տունկ մը. ֆոր-ներ ֆոր-ելը ։

Morguant, ante, ֆոր-կան, -անդ, -անդ. ակդ. խոժոռ. ամբարտաւան. ուշերութեամբ կիսո-ներին. ֆոռան-ել ։

Morgue, ֆոր-կ, ներ. խոժոռադէմ երեսք. ամբարտաւանութիւն · 2 · քննարան կալանաւորաց · 3 · տեղի ուր պահեն դիակնանան անծանօթ մեռեալ մը. յայտ գայցեն. ֆոռան-ել ներ-ներ-ներ. 2 · հանգուցեալը ներ-ներ-ներ. 3 · ներ-ելոյ-ով ներ-ներ-ներ ոգելոյ-ած ներ ։

Morguer, ֆոր-կ, ն. խոժոռ. հայել. նայել ամպանան դիմօք · 2 · պղուցեալ դիտել, նկատել (զկալաւնաւորն). ներ-ով. ներ-ներ-ով-ած. 2 · հանգուցեալ ուշ-ով. ներ-ներ ։

Morgueur, ֆոր-կիօ-ր, ար. քննիչ կալանաւորաց · հանգուցեալը ներ-ներ ։

— , ած · ամբարտաւան · խոժոռադէմ · ֆոռան-ել. հագ-ած. ներ-ներ ։

Moribond, onde, ֆոր-ոն, օն, ար · եւ ն · օրհասական. ագնվար · մերձ ի մեռանիլ · ճան վերկեր · ելոյ-ներ-ներ ։

Moricaud, aude, ֆոր-ներ, օդ, ած · ներ-ներ դիմօք · գորշագէմ. նայր ներ-ել ։

Morigéner, ֆոր-ներ, ն. կրթել · հրահանգել · 2 · ուղղել · ածել ի պատշաճն. ներ-ով. 2 · ներ-ներ ։

Morille, ֆոր-ել, ներ · տունկ ո-
ագնդակերպ. ներ-
Morillon, ֆոր-
ագդ ինչ սեաւ ի-
նել սկսած ներ-
Morillons, ար ·
գմրուելոյ · ներ-
ներ-ով · ել-ֆ-ըրել-
Morion, ֆոր-ներ
գլաւոյ ներ-ներ
բոլոր սիգաբար
ներ-ներ-ել · ֆոր-
ներ-ներ-ել ֆոր-
Morne, ֆոռն,
հոգած · 2 · ագ
գոյն · ֆոռ-ներ
ներ-ել · ֆոռ-ել
գոռն · 3 · ֆոռ-
ել-ել · ֆոռ-ել-ել
Morne, ֆոռն, ն
բլուր · ֆոռ-ել-ել
Morné, ée, ֆոր
բեմացեալ · 3 · ֆ
կրճատեալ · ֆոռ
լեռնիկ · 2 · (ներ
ներ-ով · ներ-ել ֆ
Mornifle, ֆոր-
ապտակ · ներ-ել ։
Morose, ֆոր-ոզ
ներ-ոսոտ · ոտ
ներ-ել · ներ-ել ։
Morosité, ֆոր-
վիսակութիւն · ո
ներ-ել-ել · ներ-ել
Morphine, ֆոր
քուն տարր ափի
ներ-ել ։
Morpion, ֆոր-ներ
ճանող ոջիլ · ներ
Mors, ֆոռ, ո
ներ-ոսոտ · ոտ
Morsure, ֆոռ
ներ-ոսոտ · ներ
վերք ներ-ոսոտ
ոգեմ · ֆոռ-ել ։
Mort, ֆոռ, ներ
անհետ ներ-ներ
ներ-ել · 2 · ներ-ներ
— aux rats, մկն
ոսոտակիչ մկանց
A —, կամ A la
հոս չափ · ոսոտ

նել. լարաբաժին առնել (գերկիր)։ Խուլ խուլ պես։ Ոչ։

Morcellement, *մոռ-ել-ըմ-ան*, ած. մանր բաժանումն. Համանման ի մասունս մասունս. Խուլ խուլ պես։

Mordache, *մոռ-աշ*, է. ունելիք փայտից հնացի. օճառ օտարոտիը լվին պիտի։

Mordacité, *մոռ-ասի-թէ*, է. կծուակիծ, կիպիշ, մաշիչ զօրութիւն. 2. բանք կսկծելիք. Խոչընդոտել. Ընդհատել։ 2. ինիմ օգնական։

Mordant, ante, *մոռ-ան, անթ*, ած. խածանող. 2. կծուակիծ. կիպիշ. մաշիչ. 3. կսկծացուցիչ. կսկծելի. կծուցուցիչ. 2. խոչընդոտիչ. Ընդհատիչ. 3. օգնական. ինիմական. ներկ։

Mordant, *մոռ-ան*, ար. առանձին ասկերչաց. 2. Նիւթ հաստատիչ ներկաց. առանձին նարօտանիներկաց. 3. ունելիք ձեռագրաց չարիւկաց. 4. արուեստին (Ձայնի, Հանճարոյ). Խուզարձը ընդունիլը. 2. բնականաբար. 3. Ընդհանրապէս եւ ծառայելը ընդհանուր օգտին համար. 4. (ձիու, ուղտ, եզան) ետևի ոտից։

Mordicant, ante, *մոռ-ի-քան, անթ*, ած. կծուա. գաժան. բարկ. 2. այսպանող. պատասխանատու. կսկծացուցիչ. ներքին. ներսին. 2. պնդակամ։ 2. օգնական։

Mordicus, *մոռ-ի-քիւս*, ած. յամառաւորեամբ. Հետաքննեալ. պնդապէս։ Ընդ ընդ։

Mordienne, *մոռ-իէն*, է. **À la grosse** —, վարկապատիւ. Հարեւանցի. առանց պաճուճանաց. Գեղեցիկ խօսիլն ներքին. — **de vous**, *ժանտ ի վերայ քո*. Խոստովանիմ ոտքդ։

Mordiller, *մոռ-իլ-իէ*, ն. ատամանել. Թեթեւ խածանել. առէպ եւ թեթեւ խածանել. ըստ ըստ վերայ ըստ ըստ ընդհատ ընդհատիկ պէս։

Mordoré, ée, *մոռ-ո-ռէ*, ած. գոտորագոյն. Գոյոց ներկող։

Mordre, *մոռ-ր-ը*, ն. խածանել. 2. խայթել. 3. խծծել. չարախօսել. 4. Հարկանել, խիթել (մատաղ խոզի). 5. փորել. ծակել. մաշել. ուտել. 6. վախ ոյժ լինել. պինդ ունել. ընդմուտել. ընդհատ. 2. (գերծել+) օգնել. 3. տիւնի պէս. Նիմի նմին։ 4. (փուշ) որսել. 5. օյտել. Ընդհարել. տեղի տալ։ Խոնարհել. տիւրելի կիրճ։ — **la poussière**, անկանել ի պատերազմի. Ցնահոտ նօյնել։ **S'en — les doigts**, *ղղջանալ*. Գեղեցիկ օլնել։

More, *մոռ*, ար. մանրիտասնական. Ոչ ըստ չափի։ **De Turc à —**, անխնայ. անողորմ. խստասիրեաբար. Ընդհանրական. Ոչ ինչ։

Morelle, *մոռ-ել*, է. մեր. ատ. Իի Խավիար։

Moresque, *մոռ-էսք*, ած. մանրիտալական. Ոչ ըստ չափի։

—, է. մանրիտալացի կատար. 2. մանրիտալացի նկար. Չինի Խօրաբ։ 2. Ոչ ըստ նոր։

Morfil, *մոռ-ֆիլ*, ար. նուրբ թել ի սպրս (ածելոյ. դանակի). 2. ժանիք փղոց. Ընտրել. 3. ֆիլ պիլ։

Morfondre, *մոռ-ֆօյնդր-ը*, ն. ցրտացուցանել. ապառազանել. ոչնչանալ. Ընդհատ. Խնչիրիլ։ պնդապարտել։

Se —, յ. ցրտանալ. մնալ. 2. ժամագնաց լինել. դեռ դեռ. ոտքի ելնել. Խնչ-

նաց · յիշատակի · գնդրեմ-
լիւրե տայէք · Խորէն ։

Moquer (se), ը. ծաղր. ն. ծաղր առնել · կատակել · խաղ առնել · 2 · անգամնել · մատ-
խաց երկիր · լափ երկիր · 2 · խոչընդոտ · պէր լէյ երէրնէ գօմմատ ։

Moquerie, տպէքէրի, էի · ծաղր · այպն · խաղ · 2 · ծա-
ղրալից, անհեգնեց իրք · մատ-
խարէնէ · պէհմ · 2 · կնոջական, պէհմոտ լէյ ։

Moquette, տպէքէտ, էի · թաւ, գանգուր ասպան · գա-
ղիական պէնդէր պէրնէվեսմուլ

Moqueur, euse, տպէքօռ, էօզ, ը. եւ էի · այպանող · 2 · խեղկատակ · ծաղրածու · պէրնէլենէն · 2 · լափօշ ։

Moralilles, մռալիլ, էի · յ · վարասական, չըռւչակ ձիոյ · խոլա ։

Moraillon, մռալիյօն, ը · ակիշ փականաց հաստատուն եղ ի կափարչի արկեղ · ասիոցէլը պէլէմնի էլէն գա-
ղալընտան տըռըմել ասճոս հալէ ։

Moral, ale, մռալ, ան · բարոյական · խրատական · նա-
պէյոռնա գնէրնէլէնէ · ատամ · սէրնէլ ։

—, ը · բարոյականութիւն · բարոյական, մնատարական վիճակ · տէլ վ սէրնէր հալ ։

Morale, մռալ, էի · բա-
րոյագիտութիւն · բարոյական գիտութիւն · 2 · հատ, մա-
տեան զբարոյից · 3 · յանդի-
մանութիւն · 4 · բարոյական խրատ ի գիրս · նէլէ նէրէգ · ասռռ-ալէ սէրնէր · 2 · ասռռ-ալէ սէրնէր գոհը · 3 · նայէր · 4 · էլնռագլօրսա սէրնէր նասկհոն ։

Moralement, մռալըման, ա · ըստ բարոյից · բարոյա-
պես · կոչով խօրէր · ասռռ-ալէ սէրնէր էհսօր ահռէռ-ի սէրնէրնէ գնոնկնէնէ ։

Moraliser, մռալիզել, եա. ն. խօսել, խորհիլ բարո
քարոզել զբարոյից
սել · կոչով գնէրնէ
գնէրնէ գնէրնէ
գնէրնէ վերմէ ։

Moraliseur, մռա
եր · քարոզիչ բարոյ
թեան · խրատիչ սերը

Moraliste, մռալի
բարոյագէտ · ուսուց
ուսնադիր բարոյ
թեան · նէլէ կոչով գ

Moralité, մռալիթէ
բարոյականութիւն ·
կան հանգամանք · 2 ·
կանն, խորհուրդ
կան · խրատ · 3 · բա
իմաստք, միտք · 4 ·
բարոյք · 5 · խիղճ
ընտրողութիւն · ա
2 · ապաց գնանանա
գնէրնէ · նասկհոն · 3
ատամ · 4 · կոչով · բ
5 · ինանէ · գնէմնի
գ

Morbide, մռարբի
փափուկ, ազնիւ (մ
նկարուս) · 2 · անա
բութիւն) · նալէ · 2 · բ

Morbidesse, մռարբ
փափկութիւն մար
նկարուս · նասկհոն
գնէրնէ ։

Morbifique, մռարբի
անտառային · նէշխար
հատար · 2 · հատանկոտ
հէնօ · էբըս · լափ
գոռըս · 2 · (նէրէգնէն
գոռըսը · գոռը գոռ

Doubler les morceau
պատառ ատալ · ասճէլ նր

Tailler les morceau
կարճել զծախս ատ
բնութիւն կոչով գոռ
նէրնէն գնէրնէն գնա

Morceler, մռասէ
պատառ պատառ կ
ի մատուն մատուն

9. ասատիացուցանել (զիրաւնգս). 10. առնել, կրկլ ի վեր. ելբմոք. 2. պինդ. 3. ինքնին. 4. (ոմը) ալբլիբմոք. 5. (ոմլբնբն) ներքմբնը պնպղիր. 6. պնպղիր. ազբայս փծմոք. փառբմոք. 7. փծմոք. ինկնբմբ. մբնլամոք. 8. (պօլոտ) փառբմոք. 9. (բնհիկնի) ապիբմոք. 10. նօթուբը ներլբմոք, ինօրնբմբ։

— la garde, պահակատիս լինել. առնուլ զօրաց զկարգ տպատուլոյ. նեղկնիկ ինբմբ. ասբեր նեղկնի պնբելբմբ։

— une garde à qn., ասատկանի առնել զոք. ելբբել ներմբ. պէրճինիկ բեատին ներելբ վնբմբ։

Monteur, մօնբեօր, ար. յետիչ, ընդելուզիչ (ակամայ պատուհասանաց). մբնլբյբճը։

Montgolfière, մօլիօլֆիեր, ին. օդապարկ լինչ. պէր նեվ պնվելնի հեվ։

Monticule, մօնբիբլ, ար. լեռնակ. բլուր. փոքբիկ. ներեկ։

Mont-joie, մոն-ժուա, ին. կարկառ, կոյտ քարանց. 2. խրախոյս, աղաղակ պատերազմի. ներ ելբելնը. 3. ցնծութիւն հոյբելբել։

Montoir, մօնբուար, ար պատուհանդան հնծանելոյ յերբեար. պինեբ ներելը։

Montre, մօնբը, ին. ատբին. օրինակ վաճառատց. 2. ատեփ, պզոց օրինակի վաճառատց. 3. վաճառանոց երբեարաց. 4. փորձ երբեարաց. 5. հանդէս զօրաց. 6. ատեղի. երեւոյթ. 7. պարծանք. ցոյցք. 8. ժամացոյց ձեռաց. 9. ֆիշեակ. ատճիկ զինուորաց. 10. սրտատրին խողովակք կամ փողք երբեանի. մօնբա. եօրնեբ. նեճառնք. 2. մօնբա ֆառնաա. 3. աչի պողպբը. 4. ոմը բինեմբ. 5. ասեբէրի եօքլամա. 6. ներբնեբել. 7. ներֆբա. ներալամա. 8. փօյնե ատաղը. 9. ասեբէ ե-լեֆեբ. 10. երբաղանաւոն փէլատրան ներբնեն զօրաւորբը։

Montrer, մօնբել, ն. ցուցանել. նշանակել. յայտ առնել. 2. ուսուցանել. ներատրմբ. խօտ խնդմբ. 2. եօյբեմբ։

— les talons, փախչիլ. գաղմոք։

— qc. au doigt, ծաղր առնել հրապարակաւ. երբեր զանուանարկ ոք մատնացոյց առնել. պէրճինի ղեհեբ ալմոք։

Avoir été bien կամ mal montré, լինել կրճեալ, ուսեալ առ ատս քաչ կամ յատբ ուսուցչի. եչի եաճօտ ֆնեռա ատաղ ներ եանընտ եօյբենիլ ելմոք։

Se —, ն. երեւիլ. յայտ գալ. երեւեցուցանել զանձն. 2. գնալ. վարիլ. ներբնեն. փենոփչի ներոնեբմբ. 2. գովբանմոք. հաբեփեն եմնբ։

Montueux, euse, մօնբուէօ, եօզ, ած. լեռնային. անհարթ. դերբաւոկ. գաղբը. եօքօրլատ։

Monture, մօնբուր, ին. հնծանելիք. անդրաւար. ձի. ջորի. գրաս. 2. փայտեայ կաղմուածք երկաթի գործեացդ. բաճ. բանաստեղ. 3. ընդերլուզած. յեռուած. 4. կապիճ. յօդ. շրջանակ (ակնոցակապ զարդուց). պինեբ. ներբեզ. ֆոնբը. պոբնիբ. 2. փեղբ ավազանբիլբրբն օգտեն ներբմբ. ատ. 3. ներչինբմբ. ներգրմբ. մբնլամա. 4. ինչ ֆուբը. ենբվաչ. չերչիվ։

Monument, մօնիմոն, ար. յիշատակարան. հոյակապ շինուած առ յիշատակ. 2. չիրիմ. յիշատակարան. 3. յիշատակ. վկայ. եսփեսբ. եսեբ. ֆենբչի. 2. ներբոք. 3. նիչան. չեհմոք։

Monumental, ale, մօնիմոնթալ, ած. յիշատակարա-

Monstrueux, euse, մոնստրօ-եօ, եօզ, ած. անհեդեդ. սյլանդակ. հիւսպանական. 2. նորանշան. սյլանշան. զարմանալի. սիահագին. անասելապատկան. ահոելի. 2. հիւթհեղձ. փօքրիկ-անճ. սիրելի։

Monstruosité, մոնստրօզիթէ, իէ. անհեդեդութիւն. սյլանդակութիւն. 2. անհեդեդ իրք. սոխերկեն խօսիլ պէտ-պէտ. իմբան ընդհանուր. 2. սոխերկեն խօսիլ, պէտ-պէտ ընել։

Mont, մոն, սբ. լեառն. պող։ — de-piété, գրաւատուն. բնհիմնարկ։

Par monts et par vaux, ի լերինս եւ ի ձորս. ընդ սահմանայն կոզմն. փնօրն ինչ-ոք. հեր փնտռել պատճառս։

Monts, սբ. յտ. Ազգեան լերինք. Ալպ պողպատը։

Montage, մոնթաժ. սբ. հանելն, տանելն ի վեր. նօթը ներսինդրին, ներքեմ։

Montagnard, arde, մոնթանյար, սպա, ած. լեռնակից. լեռնական. լեռնատիպ. պողպատ սոխն. պողպը։

Montagne, մոնթանիէ, իէ. լեառն. սար. պող։

Montagneux, euse, մոնթանիէօ, եօզ, ած. լեռնային. պողպը։

Montant, մոնթան, սբ. գերան կանգնաւոր. սիւն. 2. բազմանդակութիւն հաշուի. 3. կծուութիւն, սաստկապոյր հոտ (գինւոյ). 4. գադաթին (ոտկոց). 5. յաչխարհ մնռաւոտ. նօքարման ալոզը փչելն ընդդէ. փչրիլ. 6. նէ-ւինդ. ճկոյթ. պլոզ. 7. (ընդոզը) փոխկինելնէ, փոսփին փօփոխուած. 8. (ֆինանսներէն) ընկճուած. 9. ապրելուն ներկան, ինչ նօքէն խօսիլն։

—, ante, ած. որ երանէ, բարձրանայ, ածէ. 2. ալա-հակատիպ (գինուոյ) նէ-ընդ. սրինան. 3. նէրկին ինչին, նէվդնէլ ներքեն (փօ-ղոփ սոփերի)։

Monte, մոնթ, իէ. խաղալիք ձիոյ. 2. ժամանակ խաղալեայ. ան ընկնիլ-ընդհատ. 2. ընկնիլ-ոյ վերջը։

Montée, մոնթէ, իէ. երեանելն. երկ. 2. գառիվերք. 3. սանդուղք. սասկեան. 4. սրուղք սանդղոյ. սանդղասիսան. 5. բարձրութիւն կատարի. ընդհա. ընդհըն. 2. խօփ-ղ. 3. նէրփնոյան. 4. փերիկ. նէրփնոյան ոյոզը. 5. փնիկը ներ-փոփ-ընիլ։

Faire sauter les montées à qn., ստիպել զոք հեշտամանոք կատ բառնի. պնդնել հօփերկի ինչ խոխօփ ձեպերեն խընդրան փօվմոք։

Monter, մոնթէ, ն. երեանել. 2. հեծանել. 3. բարձրանալ. համբառնալ. վերանալ. 4. ածել, առաքել (գինոյ, ջուրց). 5. հասանել (ծախուց). ընդհատ. 2. պնդնել. 3. ներ-փոխնիլ. ընդհատ. երհի. 4. (պնհա, սան) արձհատ. 5. (հատրաֆ 100 ղրուշ) ներկնդհատ։

— aux nues, գայրանալ. ի բարկութիւն բերել. ներ-փոխ ընդհատ։

Être bien կամ **mal monté**, լինել հեծեալ ի վերոյ գեղեցիկ կամ յաոխ երթևարի. ներ ներօփ ձեռնտ ան ներկերեն պնդել օվմոք։

— en graine, ընտանալ. սերմանանալ. ներ-ծոփ վերհատ։

—, ն. երեանել. 2. հեծանել. 3. բարձրացուցանել. համբառնալ. հանել ի վեր. 4. վարժել (գինիւոյ). 5. վառել, հանգերձել (գհեծեալն). 6. ուղղել. կարգել. յարդարել. յօրինել. լարել. 7. դնել. ապուցանել. յուռւել. 8. նիւթել. ձեքնոյել։

մենապիր. միապիր. պէր խոչեր-ազգաբերական պոլոնիզմ-որբ. բառ:

Monographie, մոնօլ-ագ-ֆի, էի. մենագրութիւն. նկա-րագիր առանձինն ինչ, իրաց կամ միոյ ջնակոյ եւ եւ-ի. պէր տարած խոշոր պէր ցիւն խոշոր-բերի օլան մարտուս պահ:

Monoïque, մոնօյիք, ագ. անակիզ. մենատուն. (տունկ) որ արձ եւ էգ ծաղիկք ի միում բունի են. էկ-ի-ան:

Monolithe, մոնօլիթ, ագ. մենաքար. միապաղաղ. պէր ի-պէր բարդան. էկ-ի-պէր:

Monologue, մոնօլոգ, պր. մենախօսութիւն. ինքնախօ-սութիւն. պէր ընկերական խօ-լընդդէմ ատամ ընկ-ի-լլի-ի-ի. ի-ընդ ի-ենդ-ի-ան լուր-բրուբ ընդ:

Monomachie, մոնօմախի, էի. մենամարտիկ կռիւ. մենամար-տութիւն. էի ի-էլի ի-ալ-ալ-ալ. ճիւղի:

Monomane, մոնօման, ագ. եւ ի-ոյ. մենամոլ. ասլի պէր էնոյ ի-ի-էնէլ:

Monomanie, մոնօմանի, էի. մենամոլութիւն. խելքնընդ պէր էնոյ ի-ի-էնէլ-էնի:

Monome, մոնօմ, պր. միա-նման քանիմնութիւն. էկ-ի-ճիղ ընդ-բուր:

Monopétale, մոնօբէթ-ալ, ագ. միաթերթի (ծաղկի). ընկ ի-ալ-բուր-ալ (էլէմ):

Monophylle, մոնօֆիլ, ագ. միատերեւ. պէր ի-ալ-բուր-ալ:

Monopole, մոնօբօլ, պր. մենավաճառութիւն. մարդ-պատ-ալ-ալ. իմիի-ի-ալ:

Monopoler, մոնօբօլէ, ն. առնել մենավաճառութիւն. իմիի-ի-ալ, մարդապատ-ալ-ալ ընկ-ի-ալ:

Monopoleur, մոնօբօլէօռ, պր. մենավաճառ. մարդապատ-ող. ի-ալ-ի-ալ:

Monoptère, մոնօպթէռ, պր. սիւնապատ տաճար բազմագի եւ առանց որմոյ. պէրպէտ ի-ալ-էլէրպէտ ի-ալ-ալ-ալ-ալ ի-ալ-էլ:

Monostique, մոնօսթիք, պր. միատուն տաիքերգութիւն. պէր պէրլէլ ի-ալ-ի-ալ:

Monosyllabe, մոնօսիլլապ, պր. միավանգ անուն. պէր ի-ալ-էլ-ալ-էլ:

Monosyllabique, մոնօսիլ-լապիք, ագ. միավանգ (ա-նուն). պէր ի-ալ-էլ (լուգէր):

Monotone, մոնօթօն, ագ. մենաձայն. մենակերպ. պէր ի-ալ-ալ (ձայն). մենակերպ. պէր ի-ալ-ալ-էլ:

Monotonie, մոնօթոնի, էի. մենաձայնութիւն. մենակեր-պութիւն. էի ի-ալ-ալ-էլ-էի. պէր ընդ ի-ալ-էլ օլմ:

Mons, մոն, պր. սէր (ա-ազգական հենդնութիւն). ալ-ալ. ի-ենի-ի:

Monseigneur, մոն-էնիէօռ, պր. (յո. Messeigneurs, Nos-seigneurs). մեծապատիւ սէր (անուն պատուոյ). ի-ենի-ի-ալ. ի-ալ-ի:

Monsieur, մոսիէօ, պր. (յո. Messieurs). սէր (ա-նուն պատուոյ). ի-ենի-ի-ալ. ալ-ալ. խօճա:

Monstier, մոն-թիէ, պր. վանք. եկեղեցի. մանաստիր. ի-էլ-ի-ալ:

Monstre, մոն-թր, պր. ճիւաղ. նշան. հրաշք. 2. գազան վայրի. ձուկի վիճ-խարի. 3. ագահ, պղտանգակ, անհեդեգ, պղտանգան իբր. ի-ալ-ալ-ալ. 2. ի-ալ-ալ-ալ ճանվիր. պա-ալ-ալ ալ-ալ. 3. ալ-ալ-ալ, պի-ալ-ալ-ալ, ալ-ալ ալ-ալ-ալ. Se faire un — de qc., իբրեւ անհնարին կամ կարի գժուա-բին ածել գնտուս զիրս ինչ. պէր ալ-ալ ի-ալ-ալ-ալ ի-ալ-ալ ի-ալ-ալ:

Monstrueusement, մոն-թր-ի-ալ-ալ, ի. անդգամա-անհնարին. ահագին. ի-ալ-բուր. ալ-ալ-ալ-ալ ի-ալ-ալ:

ապահ. ֆիլէ. 5. ֆիլէլա. ֆիւմէհ՛ը. — ըլմ՛. 6. իւյֆէկ. ֆիւրէ՛. խ՛ֆէկ. 7. իւզումֆիւթ՝ըզ՝ը. կիրագա.

Savoir bien le —,) լինել
Savoir bien son —,) վարժ ի գնացս. լինել աեղեակ ի վարել ընդ մարդկան. ֆիլոսոֆ օլմաք. պուհուճայը դիլմէք։

Mettre au —, ծնանել. զօգաստանել։

Venir au —, ծնանել. ատամանել զկոյս. զօգաստ. պուհուճայա կիլմէք։

C'est le bout du —, ֆիճ քսրջ. հազիւ. հազիւ. օլա օլա. կեն ըզգա։ [ատրբ. ֆաթ. ֆիճիլ։

Monde, ձիւնիա. ադ. մարդ։

Monder, ձիւնիէլ. ընդ մարդկէլ. քնարել. կեզեւել. ֆիճիլմէք. այլ ուրիշ ադ. այդմէք։

Mondificatif, ive, ձիւնիֆիյէ՝ըֆիյէ. էլ. ադ. (գեղ) մաքրիչ. վիրաց. ֆարա ֆիճիլմէյէն (ֆլօճ)։

Mondifier, ձիւնիֆիյէլ. ն. մաքրել (զվէրս)։ (ֆարա) ֆիճիլմէք։

Monétaire, ձիւնէթէա. ար. ակռուչ, ասիկան գրամհասուսիեան. գրոշանէ ձռուէրը։ —, ադ. գահեկանաց. գրամհասուսիեան. ակռուչի գործ ֆիճիլէ։

Monin, ձիւնի. ար. կապիկ ինչ. պէր նէվ հայուան։

Moniteur, ձիւնիթօռ. ար. խրատիչ. յանշարար. ազդարար. 2. աշակերտ ասուցիչ. նախկնի, կօչ՝ած վէրէյէն. խրատիչ. գիտուիչ. 2. կօչ՝ուիչ ի կոյս։

Monition, ձիւնիթիյէ. էլ. խրատ. յանշարարութիւն. ազդարարութիւն. կօչ՝ուած ֆարա։

Monitoire, ձիւնիթռուա, ար. ֆիւռլիմ յանշարարութիւն. մարդկայ ազդեցութիւն կամ յորդորանաց. խոպէրնամէ. ֆարա ֆիճիլմէք։

Monitorial, ale, —, } ածական. ազդարարական. ֆիճիլմէ. յորդորանաց (ֆիճիլմիշ). խոյսամ (ֆիճիլմէյէն)։

Monnaie, ձիւնէ. էյէ. դրամ. դահեկան. արծաթի. 2. լուսմայանց. ֆիճիլ. ֆիճիլ. 3. պարոխանէ։

Papier-—, տ. ի Papier.

Monnayage, ձիւնէյաժ. ար. դրամահասուսիեան. հասասանելի դահեկանաց. ֆիճիլ պաոմա։

Monnayer, ձիւնէյէ. ն. գահեկան հասասանել. 2. արժանել. ֆիճիլ պաոմաֆ. 3. ֆիճիլմէյէն։

Monnayerie, ձիւնէյէ՝ը. էյէ. գործանոց արժանելոյ. ֆիճիլհանէ։

Monnayeur, ձիւնէյօռ. ար. դահեկանահասուս. դրամիակուի. ֆիճիլ պաոմաճ. ֆիճիլճի։

Monochrome, ձիւռօ՝ռօմ, ած. միագոյն. միագոյն (նկար)։ իճիրնէ։

Monocle, ձիւռօքլը. ար. միակաց. միականի աչագործ. ֆարա ճամլը իճօշլէ։

Monocorde, ձիւռօքօռտ, ար. միաշի. պէր ճէրճլէ սազ. իճիրնէ։

Monocotylédone, ձիւռօքօ՝ֆիլէտօն, ած. միաբլիճակ (տունկ). ֆարա ֆիճիլ պէր ճէրճլէ սազ։

Monocule, ձիւռօքիւլ. ար. պատան ակամ. պէր իճօշլուզը։

Monodie, ձիւռօփ, էյէ. առանձինն երգ կամ նուագ. իճլէնէշ ճէրճլէ ֆարա։

Monoecie, ձիւռօի՝ֆ. էյէ. անակցումֆիւն (արմ. էգ ծաղկանց). հէրմաֆրիյէ։

Monogame, ձիւռօղամ, ար. միակնի. միամուսին. պէր կնիկ օլան. պէր տէֆֆ կէլմէյէնլի։

Monogamie, ձիւռօղամի. էյէ. միակնութիւն. միամուսնութիւն. պէր կնիկ օլմա. կէլմէյէնլի։

Monogramme, ձիւռօղրամ, ար.

Moly, մոլի, սբ. խաւոր ինչ. ալէր նեխ ու թօխոնլու սոխ. մոխոսի։

Molybdène, մոլիպդին, սբ. ջրակապար. գէշ ոշ, գոնրլանան։

Moment, մոմէն, սբ. վայրկեան. 3. պահ կամ այժ շարժեալ մարմնոյ. գոնքիա. 2. եղելութեան ճիշդն ինքնին, գոնէլիքին։

A tout —, մ. յամենայն վայրկենի. հանապազ. հեր գոնէքիա. գոխոս։

Momentané, ée, մոմանթանէ, սբ. վայրկենական. վաղանցուկ. սակաւ ժամանակեան. գէր գոնքիքէի. գոնոյ կիւնքին։

Momentanément, մոմանթանէման, մ. վայրկեան մի եւ եմի. կարի սակաւ ժամանակ. գէր գոնքիքի. գիւ ու կոնքի։

Momerie, մոմըն, էն. կեղծիք. 3. խեղկատակութիւն. 3. ծաղրալից սովորութիւն. գոնոյնէլէի. 2. մանրոնըքի. մոնոգնէլիկէլիւ. 3. կիւնքիկիւ։

Momie, մոմի, էի. զմռսեալ մարմին եգիպտացւոց. մոմիյա։

Mon, մոյ, սբ. իմ. գէնիմ։

Monacal, ale, մոնոգալ, սբ. վանական. միայնակեցական. բոհոզանի։

Monacalement, մոնոգալըման, մ. իբրեւ զվանական. զօրէն միայնակեցի. բոհոզ կիւնքի. գոնհոնդի։

Monachisme, մոնոգիզմ, սբ. վանականութիւն. միայնակեցութիւն. բոհոզութիւն. բոլիւնէ կիւնքի գոյնոյնէլ։

Monade, մոնոտ, էի. միութիւն. մենասարր. Եակ պարզ եւ անմասն զոր դպրնիաեան փիզիսոփայից. 2. կիտակիրպ ձեի. մոտոտ կի վոհոնքի. մոտոտ կի ուէյնէլ. 2. նօքիա կիպ գնոյոյ գնոճէյ։

Monarchie, մոնարշի, էի. միապետութիւն. միահեծան իշխանութիւն. հիւթոնոմքի գոնքիքոնքի. գոնիլոհլըգի։

Monarchien, մոնարշիէն, սբ. միապետական. պաշտպան միահեծան իշխանութեան. հիւթոնոմքի ոնոլիոնոյնի քոնքիքոնքի։

Monarchique, մոնարշիք, սբ. միապետական. միահեծան. ոնոլիոնի. գոնքիլհի։

Monarchiquement, մոնարշիքման, մ. միապետաբար. միահեծան իշխանութեամբ. հիւթոնոմքի գոնքիքոնքի կիւնք։

Monarchiste, մոնարշիստ, սբ. կողմնակից միահեծան իշխանութեան. միապետական. հիւթոնոմքի գոնքիքոնքի քոնքիլհի։

Monarque, մոնարք, սբ. միապետ. միահեծան իշխան. արքայ. ոնոլհոն. գոնիլհի. հիւթոնոմքի գոնքիքոնքի։

Monastère, մոնաստէր, սբ. մենաստան. մոնոքիլ։

Monastique, մոնաստիք, սբ. վանական. վհիկի։

Monaut, մոնօ, սբ. միանձնական. միով ունկամբ. գէր գոնլոքիլ. ինքնոնոնքի։

Monceau, մոնսօ, սբ. կոյտ. չեղջ. նըզըն. գնոճ։

Mondain, aine, մոնդեն, էն, սբ. աշխարհական. աշխարհային. 2. աշխարհասէր. գնոնոնքի. 3. գնոնոնգէրքին։

Mondainement, մոնդենմման, մ. ըստ աշխարհի. զօրէն աշխարհասիրաց. գնոնոնճա. գնոնոնքիկ։

Mondanité, մոնդանիթէ, էի. ընդունայնութիւն աշխարհի. գնոնոնքի չկոյնէր. գնոնիլհի։

Monde, մոնտ, սբ. աշխարհ. 2. երկիր. տիեզերք. 3. մարդիկ. որեար. 4. մարդ. ոմն. ոք. 5. ժողով. ընկերութիւն. 6. ջոկ. խումբ. բազմութիւն. 7. ծառայք. սպասաւորք. գնոնիա. ճիհան. 2. գնոյրի երջ. 3. ասոմլոր. խոլի. 4.

կէս. ըստ կիսոյն. խուրմ. խուրը ցե խուրը. խուրը:

Moitir, մուագրիւ, ն. թաշնալ աստկաւրիկ մի. ալիր ալ ըլլալուն համար, նէրվիւնքէ:

Moka, մօքա, ած. մոկիական կոփ. խէհէն փահվիէի:

Mol, տ. Mou.

Molaires, մօլէր, ած. յտ. **Dents** —, կողմնակական, ծամելոյ ատամունք. աղօրիք. ալը փէլէր:

Molaires, մօլէր, էգ. յտ. աղօրիք. ալը փէլէր:

Môle, մօլ, ած. թաւմէ, ամբարտակ նաւահանգստոյ. էնհան քարիւնգրէ ըսալ ըլլալը: —, էգ. մարմին անկերպարան յարպանդի կնոջ. 2. ձուկն ինչ ծովու. գուպրի. 2. ալիր ուղ պոլըէ:

Moléculaire, մօլէգիւլէր, ած. հիւղէական. ճիւղի պատիկ պոյիր:

Molécule, մօլէգիւլ, էգ. փոքրիկ ինչ մասն մարմնոյ իրիք. հիւղէ. գիւղ. ճիւղ պուրլուած. ճիւղի պոճիկ:

Molène, մօլէն, էգ. խուրձնդաս. ձկան մահպարար. խոտ ինչ. ըզլըր գաղբաղա:

Molester, մօլէսթէ, ն. թաղանձել. ձեղքել. խուռել. աչխատ առնել. պէշալ, ճեղր նիւթ. իրգիալմամբ. ըզգէխի վէրմէ:

Molette, մօլէթ, էգ. ատաղ կամ անիւ. խմիանի կօշկաց. 2. ալտուճ արուեստից ձիոց. 3. լեռին թաակ. մահմաղ իլըրըղը. 3. ան ալաղնիպ էյէ. 3. պօյա խալիճէ եվ:

Molière, մօլիէր, էգ. քաթահաւոր երկանի. 2. տիզմ. ցիխ. փէյէրմէն խուլը լաղըմը. 2. ղամաթ. պոլլըէ:

—, ած. (երկիր) ճախին, ըզգալուա, կաւախառան. պոլլըգէը, ըզնըլը (ճօֆրաէ):

Molinisme, մօլինիզմ, ած. մոլինեան վարդապետութիւն (գշնորհաց). Մօլինիզմ ալը գիւֆրէ:

Moliniste, մօլինիզ, ած. Մոլինեան. ատրանեան Մոլինեայ ի վարդապետութեան շնորհաց. Մօլինա գահիպէ:

Mollah, մօլլա, ած. օրէնագէտ կամ երէց մահմետական. մօլլա:

Mollasse, մօլաս, ած. թոյլ. կնաս. ինվալիտ. պէ-լէպէ:

Mollement, մօլմէն, հ. փափուկ. գիզկուիթեամբ. թաւլաւթեամբ. կանացի բարուք. ինվալիտճէ. ինվալիտլըկ. գո-վվիճ-ուղղակի. գիննէ ինպէ:

Mollesse, մօլէս, էգ. միզկաւթիւն. թաւլաւթիւն. 2. փափկութիւն. կակղութիւն. 3. միզմաւթիւն. քաղցրախառնութիւն. 4. ակտաւթիւն. կնասաւթիւն. 5. անչափ ապրգահասաւթիւն. գինենէ. ինվալիտլէ. ըլնգիւրվիրլէ. 2. նուշէտլէ. խոշլուէ. 3. պէ-լաւլուէ. 4. գո-վվիճ-ուղղէ. պայիճլէ. ինվալիտլէ. 5. էճրօճ գնացողք:

Mollet, մօլ, ած. թաւմէ բարձիկ. պոլլըէ:

Mollet, ette, մօլ, էթ, ած. փափուկ. կակղադիկ. փէտրալիր. խոմլաճ. գո-էլա:

Molleton, մօլէթօն, ած. փափկասուկ ատասկ. խոմլաճ խոշաղը գոմլը:

Mollifier, մօլիֆիէ, ն. կակղել. թաւլացուցանել. խոմլաճել:

Mollir, մօլիր, ն. կակղել. թաւլանալ. միզկել. 2. տկարանալ. 3. տէղի տալ. զիջանիլ. գէդուէլ. խոմլամաճ. ինվալիտճէ. 2. գո-վվիճ ղոթէճէ. պայիճլանմաճ. 3. խնճէ. ախթիլճէ. ինվալիտճէ:

Mollusque, մօլիւսք, ած. թաւլասասրը. անասունն թաղ մարմնով եւ առանց ողնայարի. նէրճէ:

Au —, գոնէ. գէթ. 2. ի վեր քան զամենայն. մանաւանդ. հիւ. գերազ. պարբ. 3. հեռ. ընդդէմ. պահեստատեղ.

A —, թեթեւանալ. 2. վտան դղրդն ինչ իրաց. սաճառ. փահա ալաղը. 3. պղ. պէր ընդ նլնի.

A — de, ի վայր քան (գհաւրիւր դահեկան). 2. քայց եթէ. եթէ ոչ՝ պայմանաւ... (ընդ. ղսրսուղառն) ալաղը. 2. պահ լորի ինչ. ֆափոն.

A — que, եթէ ոչ. քայց եթէ. ասլի. գիւղ. անճափ.

Du —, գէթ. գործ.

Moins...moins..., որչափ սահաս...գոյնչափ սահաս.... նէ ֆարթ ալ...ը ֆարթ ալ...

Moins ... plus ..., որչափ սահաս... այնչափ առաւել. նէ ֆարթ ալ... ը ֆարթ ընդ...

En — de rien, ի բթթիթել ահան. ի միամ վայրկեան ժամանակի. անդուռ. պէր լահդիրութ.

En — de, }
Dans — de, } յառաջ քան. միոչ չեւ անցեալ. ինչերի. ախորժ.

Rien —, ամենևին խակ ոչ. 2. բնաւին. ամենայնիւ. հիւ. ասլ 3. ինչ-որ-ինչ. ասլ.

Rien de —, ոչ այլ ինչ. ասլ. հիւ. պէր ընդ.

Moire, հասս, էի. գամանկան կերպաս. գիպակ գամիպակեալ. ղեփա. ինչի. գերիչի ֆասոն.

Moirer, հասաւ, ն. գամ. գայել. վհաս վհաս յօրինել (գկերպասն). գերիչ ընդ-որ-ինչ ինչի գնդինդանդանդ ինչերիչ.

Mois, հասս, ար. ամիս. 2. ամսուան վարձք, թմաչակ. 3. ամիս յղացեալ կանանց. ոյ. հաճ. 3. այլոյ. հաճկիչ. 3. հոգիչ-ուիչ այլ.

Mois, ար. յ. գաշտան. այլոյ. հոյնչ.

Moise, հասաչ, էի. պահանգ. ապրգակ. հեծան. խոյնչ. զբոյ.

Moiser, հասաչի, ն. հաւատալ պահանգօք կամ հեծանօք. խոնչ ալ ընդ խոհ-ուիչ-ուիչ.

Moisi, հասաչի, ար. բորբոս. ոիչ.

Moisir, հասաչիս, ն. բորբոսանգացանել. ասլ փտել. ոիչ-ուիչ-ուիչ.

—, ն. } բորբոսալ. ոիչ-ուիչ.
Se —, յ. }

Moisissure, հասաչիսս, էի. բորբոս. ոիչ.

Moissine, հասսին, էի. ողկուզալից բաղուկակ. ալ ընդ ասլ ասս գալ ալ ընդ ալ.

Moisson, հասսոյ, էի. հունձք. 2. ժամանակ հնձոց. 3. մթերք. ժողովածոյ. ն. ամ. ասրի. գիւղ. ալ ալ հահաղալ. 2. գիւղ ալ ընդ. 3. գհասս. ն. իալ. ոնի.

Moissonner, հասսոնիչ, ն. հնձել. քաղել. 3. կոտորել. կնկել. գիւղ. ոիչ-ուիչ. 2. ընդ-որ-ինչ ընդ.

Moissonneur, euse, հասսոնիչ, իօզ, ար. եւ էի. հնձող. ասրհունձ. կմաղ. գիւղ. օր-ուիչ. գիւղ-ուիչ.

Moite, հասաք, ոչ. խաղաս. թմաչակալ. նչ. ընդ.

Moiteur, հասաքիս. էի. տամկութիւն. խոնաւութիւն. ինչ-ուիչ. նիւ-ուիչ.

Moitié, հասաքիչ, էի. կէս. հասարակ. 2. ամուսին. կին. ինչ-ուիչ. ինչ. նը-ոչ. 3. կիսլ. գիւղ.

Être կամ Se mettre de — avec qn., բաժանել գշահն եւ գվնասն գոյգ հասասար. ինչ վ ալ ընդ-ուիչ ինչ ինչ գիւղ-ուիչ.

De —, կիսով չափ ասկի կամ գասկաս. ինչ-ուիչ ֆարթ գիւղ-ուիչ ինչ-որ ինչ-ուիչ.

A —, ի. կիսով չափ. կէս ի

Modique, ծոքիք, ած. սահման. դադար. ազ. ճիշտ։

Modiquement, ծոքիքմամբ, մ. սահմանաւոր. չափաւորութեամբ. ազ. փոքրիկ։

Modiste, ծոքոտ, ած. եւ իգ. յօրինիչ, վաճառական նորաձեւ իրաց. 2. նորատէր. ծոփաճը. 3. ծոփա անկեան։

Modulation, ծոքուլատիօն, իգ. գեղգեղանք. նուագ. գայլայլիկ. անկանի օդնոլիա. ծափ. նազիք։

Module, ծոքուլ, ազ. չափ հաստատութեան ճարտարապետական. երկակատար սեան. 2. չափ. չափարան. 3. երկակատար գահնկանի. միմբլըն ընդհանրին կօլնէոլ. պիրէտ գահնոյա. 2. կօլնէ. 3. անփոխ գահնոյա։

Moduler, ծոքուլէ, ն. գեղգեղել. նուագել. անկանի օդնոլիմ. ճափամ կոփմամ։

Moelle, ծօեղ, իգ. ուղեղ սակր. 2. պարարտութիւն. ուղեղ (անկոյդ). իլէտ. 2. (ֆիգուն) կօզնա։

Moelleusement, ծօեղէզըմամ, մ. փափուկ. ապնուշութեամբ. պարարտու. նազէտ. փոլըտնեա։

Moelleux, euse, ծօեղէօ, կօզ, ած. ուղղալից. պարարտ. 2. քաղցր եւ զօրաւոր (գինի). 3. փափուկ. կակուղ. ապնիւ. պարարտ. իլէփլէ. կօզնա։ 2. ինդը վէ փօվէնէ (լէրտպ). 3. խոհլամ. նազէտ. փոլըտն։

Moellon, ծօլօն, ազ. քար սրմոց. փէմար ինալը։

Moeuf, ֆէօֆ, ազ. պայմանաւ բայից. խմիլէ՛նի ֆէնէ։

Moeurs, ֆէօռ, իգ. յ. բարք. պնաց ք. վարք. 2. սովորութիւն. յօժարութիւն. ինաղէն. ախլաք. 3. ապէն. ֆէյլ։

Mofette, ծօֆէտ, իգ. ժահ. ժանաւահաս բաւրաւմն ի բանա-

հատկեն իէրլէրինպէ չըճման գըտրլը փօփռ խախօտ պատգռ։

Mohatra, ծոպռա, ած. վաչխատկան (դաշն). պէր ներվ համլէկի (փռէլը)։

Moi, ռա, դէր. ես. 2. ինձ. ցիս. 3. զիս. պէն. 2. պանռ. 3. պէնի։

De vous à —, ի ձէջ մեր խօսակցատ. իչխիզտէ ֆէյլէչէրէփ-ֆէօղլ իչխիզտէ փռլըն։

Moignon, ռաոյնօղ, ազ. բազուկ առանց ձեռնին. սրատան առանց ատին. 2. կոճղ. սրատան ատագ հատղլոյ մնացեալ ի կոճղ. երնէղ փօլ. ոյոփըղ պաճափ. 3. փռնիփ. փէռփ պափըչէռփ. փռուլիչ փռլըն ապճիռչէրէրինպէ փռլռն փէօփռ։

Moinaille, ռաոնայլ, իգ. խուժան վանականաց. պէրվիչլէր խռլիէ։

Moindre, ռաինփռը, ած. փոքրագոյն. 2. փոքրիկ. գճաճ. ատկաս. գագզն. փէչէրէփ. փէռչէռփճէ. 2. փէչէռփ. ալչափ. ազ. պոյոզը։

Moine, ռաոն, ազ. սրբազագ. վանական. 2. գարծի չիռաւցանելոյ պանկապինա. բահիպ. զահիպ. փէրիչ. 3. խոհազը ըռազգաճափ պէր ռչխիս։

Moineau, ռաոռօ, ազ. ճնճղուկ. 2. բմիանկիւն մեան պատուարի. ներչէ ֆռլռ. 2. փռչէնէն պէր հիռախափ։

Moinerie, ռաոնըփ, իգ. միանձնութիւն. սրբազագք. ամբոխ վանականաց. 3. սրբազագական հոգի, գնացք. բահիպլէր. իչխիզտէ զահիպտան. 3. փէրիչ ինաղէն։

Moinesse, ռաոնէռ, իգ. հաւատաւոր կուսան. բահիպէռ։

Moinillon, ռաոնիյչօղ, ազ. սրբագագ փոքրիկ կամ անչափ. փէռչէռփ խախօտ ապը ատնը օլմայան բահիպ։

Moins, ռաինէ, մ. ատկաս. նուազ. ոչ այնպէս. ազ. ռչռղըռ. ե ֆռփռր պէյիչ։

Modénature, ծոդենաքէթուր. էֆ. զարդ ինչ կամ դրուագ ճարտարապետական. պիեռա տերվըվըոր պուշէն։

Modérantisme, ծոդերանթիզմ, ար. վարդապետութիւն, կոյսին չափաւորական. պուշէլ։

Modérateur, trice, ծոդերատէօր, տրիս, ար. եւ էֆ. կրճիչ. տանիչ. ուղղիչ. վարիչ. դատաւարակ. 2. չափաւորիչ. ամոքիչ. ինքդինքէ կոչնի. էօթօրյան. ռեկըմ փըրէնիրեդ. նուէր. 2. իսթիլ իսթճի։

Modération, ծոդերասիօն, էֆ. չափաւորութիւն. զգաստութիւն. համեստութիւն. 2. նուազեցուցանելն (զգինի). նուազութիւն (դնոց, հարկաց). 3. մեղմութիւն. ամոքանք. էտրաթ. էզդէը. իրիրթիւ. էոխտ. 2. (պեհոյը էոխըլիմ. (պեհո, վէրիի) ալալմա. 3. փուշյըլըզէ. իսթիլ։

Modéré, ée, ծոդերե. էի. չափաւոր. զգաստ. համեստ. 2. նուազեալ. ինոֆլը. փաբոլը. էզրէզէը. փուիեռ. 2. ալալմըլ։

Modérément, ծոդերեման, ադ. չափով իմն. չափաւորութեամբ. զգաստութեամբ. փաբոլը, էզրէզէլէ. իրիիթալ էօզրէ։

Modérer, ծոդերե, ն. չափ դնել. չափաւորել. կարճել. ամոքել. նուազեցուցանել. էօշլէ. զէրէը փօսթ. պահի, իսթիլ եմիէ. փուշյըլըմաք. էոխըլիմէ. ինքզինքէ։

Se —, յ. կարճել. նուազել. ցածնուլ. մեղմանալ. 3. պահ մի չափու ունել. փըռոալըմաք. եոխըլմէ. ինծի. փուշյըլմամաք. 2. էոխնիչ պահի եմիէ. էզրէզաս իսթիմաք։

Moderne, ծոդերն, էի. արդի. այժմու. առժամեայ. նոր. նորագոյն. էյոխէի. էնէյ. ճկուէ։

A la —, բան արդի ճաշակի. բան նորագոյն պայմանի. էնէյի իսթլ էօզրէ։

Les modernes, արդիք. յիտիներ. էյոխէիլէր. ռընըօթլէր։

Moderner, ծոդերնէ, ն. նորագել. բան յետին ճաշակի. յորինել բան նորագոյն պայմանի. էնէյի իսթլ էօզրէ էօփմաք. իրիճիկ իսմէ։

Modeste, ծոդեսթ, էի. համեստ. զգաստ. 2. չափաւոր. պատշամ. պարզ. անպաճոյճ. 3. ամօթ դած. պարկեշտ. հիճապլը. էոխըլը. 2. էզրաբ. փուշյոխ. տէօշ. 3. ոսխանըզոն. իոխրիլէ։

Modestement, ծոդեսթըման, ադ. համեստութեամբ. հիճապլ. էոխը, էոխտան իլէ։

Modestie, ծոդեսթի, էի. համեստութիւն. զգաստութիւն. չափաւորութիւն. 2. պատկառանք. ամօթ զածութիւն. էոխտան. էոխը. փուշյոխ. 2. հիճապլ. ար։

Modicité, ծոդիսիթէ, էի. նուազութիւն. սակաւութիւն. ռէլէթէ. ճկուէլիէ։

Modificatif, ive, ծոդիֆիքատիֆ, իվ, ատ. սահմանիչ. նշանակիչ. հանգամանաց. փուշյին. +էյֆիկեխրիմօ։

Modification, ծոդիֆիքասիօն, էի. պայմանք. հանգամանք. կերպարանք. 2. չափաւորութիւն. իրիչթիլ. ռաալօթ. 2. իրիիթալ. փարբ։

Modifier, ծոդիֆյե, ն. ի ձեւ ածել. տալ պայմանս. կերպարանել. 2. չափ դնել. չափաւորել. ամոքել. 3. ուղղել. փոփոխել. պէր նուէլ վէրմէ. իրիչթիլ եմիէ. 3. փարբ փօսթ. իսթիլ եմիէ. փուշյըլըմաք. 3. իսխիճ եմիէ. ոխյիչիրմէ։

Modillon, ծոդիլիօն, արմկի ընդ քառաւ. առչաթ պեռնիչ։

ապարատը կանանց. ֆէմօֆօռ ըլնօճը. 2. փէշ եհլէլերին պօշ ֆօրմէ՛։

Mitré, ée, ռիթօ՛, ած. խոյրապիր. պօլընա ֆէմօֆօռ ըլնօճը գօյ՛։

Mitron, ռիթօ՛ն, աբ. մանուկ, աշակերտ հացագործի. ֆէռֆէ՛ճի ըսէ՛ռըը։

Mixte, միքս, ած. խառնուածոյ. խառնական. ֆօրըլըճի։ —, աբ. տարր կամ մասին խառնուածոյ. ճի՛ռի մէխըլ՛։

Mixtiligne, միքսթիլինի՛, ած. խառնագիծ. ֆօրըլըճի ըզըղըլը. եոյրէ վէ պօլը՛ռ ըզըղըլը։

Mixtion, միքսթիօն, էգ. խառնուածք, խառնուած (գեղոյ). (էլաճ) ըներսէկի։

Mixtionner, միքսթիօնէ, ն. խառնել (գեղս ի ջուր). (ռռ էլէնէք էլաճ) ֆօրըլըճմա՛ք։

Mixture, միքսթը՛ռ, էգ. խառնուածոյ գեղ ըտնկըլի. էլմէ էլէն ֆօրըլըմըռըմըզ էլաճ։

Mnémonique, նէգ. ասհէմօնիք, } յուշատուական

Mnémotechnie, նէմօթէքնի՛, } արվեստ. ասաճի, գիտութիւն արուեստական յիշողութեան. էճռօք ալմա ֆռանսըյը հօֆըզը։

Mobile, մօպիլ, ած. շարժուն. 2. յաղթող. ֆըմըռըպանըր. ռալըմանըր. 3. ֆօրմըռըճը. պէյէնըլէր։

—, աբ. շարժական մասին. 2. շարժիչ. 3. յառաջ վարիչ. ասածիչ. դրդիչ. յորդորիչ. ճի՛ռի միէ՛ռ. 2. ֆռանսայը միռօ՛ռ. ֆըմըլպօֆան. 3. էլէրէ ևէօլիքըն. հիմայէնճի. փըրլիճի։

Mobiliaire, մօպիլիէ՛ռ, ած. էգ. } շարժուն.

Mobilier, ère, մօպիլիէ, ռ, ած. } շարժուն

ընչից. նօփըլ միռմէն ևմըռ պօյը։

Mobilier, մօպիլիէ, աբ. ապարանք. շարժուն ինչք. կահ եւ կապմած. եվէռ. բըռէ. եվ ըռօֆըմը։

Mobilisation, մօպիլիզասիօն, էգ. առնելն շարժուն (գքաղաքային պահպանու). (ևէհիէրլիէր պէօլիօյճօնը) ոռֆեբէ ևըֆօրմա. 2. ռ. Ameublissement.

Mobiliser, մօպիլիզէ, ն. շարժուն դործել կամ ի պատերազմ հանել (գքաղքային պահպանու). (ևէհիէրլիէր պէօլիօյճօնը) ոռֆեբէ ևըֆօրմաֆ. 2. ռ. Ameublir.

Mobilité, մօպիլիթէ՛, էգ. շարժունութիւն. շարժականութիւն. 2. յաղթողութիւն. ռ՛ըֆհօրէթիւ. ֆըմըլպանըրլըֆ. 2. ֆօրըմըռըլըֆ։

Modale, մօտա՛լ, ած. պայմանական. ըմրըֆ։

Modalité, մօտալիթէ՛, էգ. պայմանի գոյութիւն. որակութիւն. հանգամանք. մահիէ՛ն. ֆէյֆէյէ՛ֆ։

Mode, մօտ, էգ. ևորաձևութ. ևորաձևութիւն. ևորամուտ սովորութիւն. 2. գնացք. հանգոյց. քիւլը. մօտ. էֆէռէ իճօտ. 2. ըռէզ. ֆէյֆ. ռ՛ըտա։

Modes, էգ. յ. ևորաձևութ գարդք կամ վաճառք. մօտա ֆ՛ռիէ՛ռը. էֆէռա պէռէճէ՛ռէր։

—, աբ. պայմանի. օրինակ. ձև. հանգամանք. 2. պայմանի բայի. 3. ևուաց. ըռէզ. ըռավը. շէֆըլ. 2. ֆռանկիէն. 3. մոֆամ։

Modelage, մօտըլա՛ժ, աբ. կերպարանելն ի կաղապարի. ֆօլըզըճը ըզֆօրմա։

Modèle, մօտէլ, աբ. կաղապար. 2. օրինակ. կանոն. ֆօլըզ. 2. ֆօրնէֆ. նէ՛մառնէ։

Modeler, մօտըլէ, ն. կաղապարել պկաղապարն. կերպարանել ի կաղապարի. 3. յիրիւրել. յարգարել. կանոնել. ֆօլըզըճը ֆօփմաֆ.

առաքեալ. պատգամաւորութիւն. 2. առաքելութիւն. քարոզութիւն. 3. առաքեալք. քարոզք. հրաւիրակք քրիստոնեական հաւատոյ. 4. օրհնեալ քարոզչաց. սիւնորէն. կենդանի. 5. պատուիրակ. 6. Ս. Հոգի. 7. Ս. Հոգւոյ պարգեւք. 8. Ս. Հոգւոյ պտուղք. 9. Ս. Հոգւոյ տաղանդք. 10. Ս. Հոգւոյ պսակք. 11. Ս. Հոգւոյ սուր. 12. Ս. Հոգւոյ նշան. 13. Ս. Հոգւոյ կնիք. 14. Ս. Հոգւոյ ձայն. 15. Ս. Հոգւոյ ձեռն. 16. Ս. Հոգւոյ ոտն. 17. Ս. Հոգւոյ աչք. 18. Ս. Հոգւոյ ականջ. 19. Ս. Հոգւոյ բերան. 20. Ս. Հոգւոյ սիրտ. 21. Ս. Հոգւոյ ուղեղ. 22. Ս. Հոգւոյ լեզու. 23. Ս. Հոգւոյ ոգի. 24. Ս. Հոգւոյ շունչ. 25. Ս. Հոգւոյ հրդեհ. 26. Ս. Հոգւոյ հուր. 27. Ս. Հոգւոյ ջուր. 28. Ս. Հոգւոյ մկրտութիւն. 29. Ս. Հոգւոյ ծնունդ. 30. Ս. Հոգւոյ ծնողութիւն. 31. Ս. Հոգւոյ որդեգրութիւն. 32. Ս. Հոգւոյ ժառանգութիւն. 33. Ս. Հոգւոյ ընտանիք. 34. Ս. Հոգւոյ տուն. 35. Ս. Հոգւոյ տաճար. 36. Ս. Հոգւոյ սեղան. 37. Ս. Հոգւոյ զոհ. 38. Ս. Հոգւոյ պատարագ. 39. Ս. Հոգւոյ խորհուրդ. 40. Ս. Հոգւոյ խորան. 41. Ս. Հոգւոյ գահ. 42. Ս. Հոգւոյ թագ. 43. Ս. Հոգւոյ պսակ. 44. Ս. Հոգւոյ զգեստ. 45. Ս. Հոգւոյ զարդ. 46. Ս. Հոգւոյ գոտի. 47. Ս. Հոգւոյ կոշիկ. 48. Ս. Հոգւոյ ձեռնոց. 49. Ս. Հոգւոյ գուլպայ. 50. Ս. Հոգւոյ ձեռնափայտ. 51. Ս. Հոգւոյ գաւազան. 52. Ս. Հոգւոյ գաւազանակ. 53. Ս. Հոգւոյ գաւազանակիր. 54. Ս. Հոգւոյ գաւազանակրութիւն. 55. Ս. Հոգւոյ գաւազանակրել. 56. Ս. Հոգւոյ գաւազանակրելի. 57. Ս. Հոգւոյ գաւազանակրելիք. 58. Ս. Հոգւոյ գաւազանակրելիք ունել. 59. Ս. Հոգւոյ գաւազանակրելիք ունելի. 60. Ս. Հոգւոյ գաւազանակրելիք ունելիք. 61. Ս. Հոգւոյ գաւազանակրելիք ունելիք ունել. 62. Ս. Հոգւոյ գաւազանակրելիք ունելիք ունելի. 63. Ս. Հոգւոյ գաւազանակրելիք ունելիք ունելիք. 64. Ս. Հոգւոյ գաւազանակրելիք ունելիք ունելիք ունել. 65. Ս. Հոգւոյ գաւազանակրելիք ունելիք ունելիք ունելի. 66. Ս. Հոգւոյ գաւազանակրելիք ունելիք ունելիք ունելիք. 67. Ս. Հոգւոյ գաւազանակրելիք ունելիք ունելիք ունելիք ունել. 68. Ս. Հոգւոյ գաւազանակրելիք ունելիք ունելիք ունելիք ունելի. 69. Ս. Հոգւոյ գաւազանակրելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք. 70. Ս. Հոգւոյ գաւազանակրելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունել. 71. Ս. Հոգւոյ գաւազանակրելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելի. 72. Ս. Հոգւոյ գաւազանակրելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք. 73. Ս. Հոգւոյ գաւազանակրելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունել. 74. Ս. Հոգւոյ գաւազանակրելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելի. 75. Ս. Հոգւոյ գաւազանակրելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք. 76. Ս. Հոգւոյ գաւազանակրելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունել. 77. Ս. Հոգւոյ գաւազանակրելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելի. 78. Ս. Հոգւոյ գաւազանակրելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք. 79. Ս. Հոգւոյ գաւազանակրելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունել. 80. Ս. Հոգւոյ գաւազանակրելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելի. 81. Ս. Հոգւոյ գաւազանակրելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք. 82. Ս. Հոգւոյ գաւազանակրելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունել. 83. Ս. Հոգւոյ գաւազանակրելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելի. 84. Ս. Հոգւոյ գաւազանակրելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք. 85. Ս. Հոգւոյ գաւազանակրելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունել. 86. Ս. Հոգւոյ գաւազանակրելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելի. 87. Ս. Հոգւոյ գաւազանակրելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք. 88. Ս. Հոգւոյ գաւազանակրելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունել. 89. Ս. Հոգւոյ գաւազանակրելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելի. 90. Ս. Հոգւոյ գաւազանակրելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք. 91. Ս. Հոգւոյ գաւազանակրելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունել. 92. Ս. Հոգւոյ գաւազանակրելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելի. 93. Ս. Հոգւոյ գաւազանակրելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք. 94. Ս. Հոգւոյ գաւազանակրելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունել. 95. Ս. Հոգւոյ գաւազանակրելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելի. 96. Ս. Հոգւոյ գաւազանակրելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք. 97. Ս. Հոգւոյ գաւազանակրելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունել. 98. Ս. Հոգւոյ գաւազանակրելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելի. 99. Ս. Հոգւոյ գաւազանակրելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք. 100. Ս. Հոգւոյ գաւազանակրելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունելիք ունել.

Missionnaire, փ-ի-օ-ն-ե-ր, ած. առաքեալ. քարոզ. քարոզիչ. հրաւիրակ հաւատոյ. կենդանի վերին վերին. տես վերսոսա.

Missive, փ-ի-վ, ի-ի. (հնամեայ) նամակ. վերնագ. րեսալիք. —, ած. (նամակ) յղելի. իրաւ օրհնաճաշի (վերնագ).

Mistral, ս. Maëstral.

Mitaine, փ-ի-ե-ն, ի-ի. (հին) սպան. 2. ձեռնոց մասնաց. ունր ձեռ ի-ր-ա-ն-ա-ց-ի-ն ի-ր-ի ունր ի-ր-ա-կ-ա-ն ի-ն-ի-ն. 2. ձեռնի-ն-ի-ն ի-ր-ա-կ-ա-ն ի-ն-ի-ն.

Mitaines, ի-ի. յ. զգուշութիւն. ուշադրութիւն. ուշադրութիւն. խնդիրք.

Mite, փ-ի-ի. սակաւ. բաշխ. մանր ուտիճ պահրոյ. ի-ն-ի-ն ի-ն-ր-ի-ն-ե-ր-ը.

Mi-terme, փ-ի-ե-ր-մ, A —, ած. ի հաստատել ժամանակ կանխին. ի կիսատ ժամանակին. փ-ի-ն-ի-ն-ի-ն ի-ն-ի-ն ի-ն-ի-ն.

Mithridate, փ-ի-ն-ի-ա-փ, ած. Միհրդատեան անգիտելոյ. տես ած, ի-ա-ի-ն-ի-ն.

Vendeur de —, բժիշկ խաբեպայ. 2. չարպագէտ. պարծուկ. խոփս հետիւ. 2. ծոյլ-նենգ-ի-ն. ֆարիզեացի.

Mitigation, փ-ի-ի-ա-յ-ի, ի-ի. քաղցրացուցանելի. ամոքութիւն. մեղմութիւն. խ-ն-ի-ն-ի-ն-ի-ն. փ-ի-ն-ի-ն. ի-ն-ի-ն.

Mitiger, փ-ի-ի-ե, ն. մեղմացուցանել. ամոքել. թեթևացուցանել. փ-ի-ն-ի-ն-ի-ն. ի-ն-ի-ն-ի-ն. ի-ն-ի-ն.

Miton, փ-ի-ն, ած. պահպանակ դաստակի. ի-ն-ի-ն-ի-ն.

Onguent — mitaine, դեղ անօգուտ այլ անձեռնակ. 2. դուր հնարք. անօգուտ հայհոյութիւն. ընդոհանրական ֆի-ի-ի-ն-ի-ն. 2. ֆի-ի-ի-ն ընդ.

Mitonner, փ-ի-ն-ե-ն, դրդել եւ գրգռել. գրամանել. խանդավել. 2. ողոքել. փաղաքշել. 3. մեղմով պատրաստել (զկերան). ի-ի-ն նուի-ն պահ-ի-ն. նուիրը պ-ի-ն-ի-ն. 3. խոլտի-ն պ-ի-ն-ի-ն. ի-ն-ի-ն-ի-ն-ի-ն. 3. (ձեր հնալահրը) ուսուալ ի-ն հաշտ-ի-ն-ի-ն.

—, ի. մեղմ եփել (զհաց յարդանակի). (ձեր-ի-ն-ի-ն ընդոյը) ու ան-ի-ն ի-ն, նուիրալ նուիրալ ի-ի-ի-ի-ն.

Mitoyen, enne, փ-ի-ա-յ-ի, ն, ած. միջին. անդրպահիչ. հասարակաց. օրինաւոր. ի-ի-ա-փ. ի-ի ի-ա-ի-ն. փ-ի-ն-ի-ի-ն.

Mitoyenneté, փ-ի-ա-յ-ն-ի-ի-ի, ի-ի. հասարակարգութիւն. հասարակացն լինել. փ-ի-ի-ի-ն-ի-ն.

Mitoyerie, փ-ի-ա-ի-ի, ի-ի. անդրպահիչ արմ. արմակցութիւն. ա-ա-ն-ի-ն-ի-ն-ի-ն. փ-ի-ն-ի-ի-ն-ի-ն.

Mitraillade, փ-ի-ա-յ-ի-ա-փ, ած. արձակուիլ երկաթի կտորոց ի գնդրնկեցաց. ի-ի-ի-ա-ի-ն ա-ի-ի-ի-ի-ն.

Mitraille, փ-ի-ա-յ-ի, ի-ի. երկաթք, պղինձք հնացեալք. 2. պղնձի դահեկան. խեղուեղ. 3. երկաթի կտորք վանն պատերազմական ամօմոց. ի-ի-ի ի-ի-ի-ի ի-ի-ի-ի ի-ի-ի-ի-ի-ի. 2. ի-ի-ի-ի ի-ի-ի-ի. 3. ի-ի-ի-ի-ի-

Misaine, փչէն, էգ. առաջակողման կայմ. 2. առաջապատ առաջակողման կայմին. փոռանի փերէզ. 3. փռոնի էնէյնէն։

Misanthrope, փլանթրոփ, ար. մարդատեաց. 2. ախուր. քրմնջոդ. նեխասաստ. ինքնահաճ հաշիւ նիմիչէն. խըշէշ. 3. մերթ-լը. նիմիդ-նոթ։

Misanthropie, փլանթրոփի, էգ. մարդատեցիկ բարոյք. մարդատեցութիւն. 2. ապիրատութիւն. ապանջողութիւն. վհատութիւն. ինքնահաճ փշէնիս. խըշէնչէնէթ. 3. մերթ-լէլէնէթ. նիմիդ-նէլէթ։

Misanthropique, փլանթրոփիք, ած. մարդատեցիկ (մարհուրդ). 2. ախրական. ապանջող. ինքնայոյս ըշէտ։ 2. մերթիլ. նիմիդ-նէլիլ։

Miscellanées, փռելանէ, ար. յէ. քաղուածոյք ազգի ազգի պիտակարար նիւթոց. խառնաձայնաւոր ճառք. խըլճի փռինէնէվէյոյն մէմուարը։

Miscibilité, փռէսիլիթէ, էգ. լինելն խառնելի. խառնականութիւն. փոբէլ-ըբէլ-լը-փռինէնէն։

Miscible, փռէոլը, ած. խառնելի. խառնական. փոբէլ-ըբէլ-լը. փոբէլ-մագ փռինէն։

Mise, փզ, էգ. ծախք. 2. արձամի եղեալ ի խաղոս կամ ի գովազդութեան. 3. գին տրեալ. յանգրդի. 4. լինելն յարդաւն, արժելն (արձամի ոյ). 5. զգեստ. խոյզ. 3. օյասպա, օրինաչըճոտ օրինոյ փօնէոլան սէյլ. սերմոյք. 3. պէտ պեհաղ. 4. սէյլինէն ինչխէ, րիլմէզ. 5. կնիկին։

Homme de —, այր բարեբարոյ, ազնուական. լաւինչ, վէլէզի ագամ՝։

— en possession, հաստատեալն զոր ի տացուածի. փռելիւնէ նուզ ինիչ։

— en accusation, արկանելն զոր ընդ ամբաստանութեամբ. պէրէնին չէոէվ սըխըա պրոբ՝։

— en vente, հանելն ի վաճառ. առիայա չըբէսթա՝։

— hors, կանխաս առեւտուր կամ արտրեալ ծախք. էէյնէն վէրէվէլ էոէօտ օլօնմուշ ֆըաբէֆ՝։

Misérable, փզէռապլը, ած. ողորմելի. եղկելի. 2. աղքատ. 3. յոռի. անարգ. 4. չար. ապիրատ. ուֆքի. չէվլիլը. 2. ֆոբբր. 3. ֆէնա. ալչաք. 4. ֆոբբր. խոբամուշ։

Misérablement, փզէռապլըմէն, փ. ի չարաւութեամբ. 2. յոռիպէս. ուֆքիլէն. 2. ֆէնա պէր ինուղ իլի՝։

Misère, փզէռ, էգ. ի չարաւութիւն. հիքմէթիւն. աղէսաք. տառապանք. 2. մռաւոք. գոյզն իրք. ուֆքիլէէ՝. ֆոբբրլէթ. չէվլու. ապրոպ. ելէր՝. գէլը. 2. այբն օյոն չէյ։

Miséréré, փզէռէռէ, ար. Ողորմեա ինձ Աստուած. 2. փին ընդ բերանն գալ. Ուրհոպին էլնէ գոռալը. 3. պաշէրմէլըբ ևրէ փեռնպէ՝. իլէէռ իլլէրի՝։

Miséricorde, փզէռիքօռտ, էգ. գիմաքիւն. ողորմութիւն. 2. ընդորհք. ներելի թողութիւն. մերհաբի՝. 2. ալֆ. պաշըլըմ՝։

—, փզ. Տէր ողորմա. վայ. ողորմիցարո՛ւք. վա՛յ. ամա՛ն. մերհաբի՛։

Miséricordieusement, փզէռիքօռտիէօզմէն, փ. ողորմութեամբ. գիմայ. մերհաբիլի՛ հա՛յ իլէ։

Miséricordieux, euse, փզէռիքօռտիէօ, էօշ, ած. ողորմած. գիմած. մերհաբիլի։

Missel, փէսէլ, ար. պատարագամատոյց. լիտուրգիա։

Mission, փիւօն, էգ. յանձնարարութիւն. պատուէր.

ընդվայրախոյզ. 2. մանրա-
կրկիտ. ածիճ ինչիչ չկոչեր
ենոխունեն օլան. 2. ինձ ա-
բուշերեւմեր. ինձեիրեն ինձեյէ
օլան:

Mi-partie, ie, փ-բաժան, ած. երկմասնեալ. յերկուս
բաժանեալ. ձեղքեալ. փո-
նիփ. էտէ պեօլանփալ:

Miquelet, փէքլէ, ար. յե-
զուզակ ի պիւռենեան լե-
րինս. 2. լմ իմնապահ զօրա-
պետացն Սպանիացւոց. Խա-
փանիս տալըրը հայուածս.
2. խափանիս փրալյարըն
փոխհանգչիլ:

Mirabelle, փիռապէլ, էպ.
ազգ մեղ մանր եւ դեղին սա-
լորայ. պէր ուչ ածիճ սարը
երէ:

Miracle, փիռաքլը, ար.
սքանչելիք. նշան. զարմա-
նալիք. զարմանք. փոխիչքի.
ածուպէլ:

À —, սքանչելապէս. կարի
բարւոք. էէտ եյէ էէտ օլը:

Sans —, դիւրաւ. անդան.
ջօլայ. ջօլայճա:

Miraculeusement, փիռա-
կիւլէուզմէն, ած. սքանչելեօք.
սքանչելապէս. փոխիչքի էլէ.
էէտ օլը:

Miraculeux, euse, փիռա-
կիւլէօ, էօզ, ած. սքանչելի.
սքանչելեօք. զարմանալի.
փոխիչքիլը օլմայ. ածիկ:

Mirage, փիռաժ, ար. մնաս-
դայն երեւոյթ հեռաւոր իրաց
յօդս. էբբահա օլան մոգոփե-
լէրին հավռուա էսքըն ևօրէն-
ներ:

Mirauder, փիռոթէ, ն. պշու-
ցեալ. հայել. էէտ էէտ պոչ-
մաչ:

Mircolion, փիռէլիօն, ար.
մրջնաձիւծ. մրջնատրիճ.
էկրմրէլ:

Mire, փիռ, էպ. նիշ նպա-
տակի ի ծայրս հրացանից.
ընչեիչ ածուանուա նչան ալմա
եչէն օլան փէյիչ:

Point de —, նպատակ. նչ-
անիչաճ. էտուն. փերուա:

Prendre la —, ուղղել ի
նպատակն. նչան ալմաչ:

Miré, փիռէ, ած. (վարազ)
ոյր ժանիք ի ներքոս չրինալ
իցեն. փէլէրէն էլէրէն պեօռ-
պէլ (ասպատ պօնուպա):

Mirer, փիռէ, ն. նկատել.
դիտել (պնպատակն). ուղղել.
պոչմաչ. նչան ալմաչ:

Se —, յ. պշուցեալ հայել
ի հայելւոյ. 2. քթրուել. հա-
ձել զուարճանալ ընդ (գործս
իւր). այնպես պոչմաչ. 3.
էնեռէ փէռէնէրէրինէ պոչէղ
նօչլանմաչ:

Mirliflore, փիռլիֆլօր, ար.
պատանի պչտող, պճնասէր.
պիռլիռ, էէռլիլ պէլի էռնէր:

Mirlirot, փ. Mélilot.

Mirliton, փիռլիթօն, ար.
սրինգ եղէգնեայ. ֆռճլեռն
պէռպէ:

Mirmidon, փիռփօն, ար.
պատանեակ կարճիկ եւ զուգ-
նաբեակ. 2. պատանեակ ամ-
բարտաւան, մեծամասն. պիռ-
ճիկ վէ ֆիռռռայէ լկնճ ա-
ղռփ. 3. ղեօղռ-բէկնէյի, ֆռ-
ղռը, ֆռրֆիռռրֆնռա պէլէ
ֆռնէը:

Mirmillon, փրմիլօն, ար.
ամբիծ գեղանգազէն. պէռ-
ֆէլը էէհլէռվան:

Miroir, փիռռռա, ար.
հայելի. 2. օրինակ. 3. տոհ-
տակի արձանի կամ արձանա-
պրի ի խելս նաւուց. այնո.
2. էօրնէռ. 3. ևիպ ռէմոպէռ:

Miroité, ée, փիռռռաքէ, ած.
սեւախայտ. պեռնէռլէ պօչռա:

Miroiterie, փիռռռաքըռլէ,
էպ. հայելավաճառանոցի եւն.
այնաճըլըքէ. այնա պռէչրիռռն-
լըզըը:

Miroitier, փիռռռաքիէ, ար
հայելագործ. հայելավա-
ճառ. այնաճը:

Miroton, փիռօթօն, ար. չերմ
մսոյ եփելոյ. էէտէլ եմ պեռնէ-

թագչն · մանական ի կարգէ սրբոյն Փռանկիսկեայ Պատղամեցւոյ · Փոքրլը բահիկ։ — , ած · մմ ագին գործ · 2 · փոքր չոյժ · գոյն · ապոյժ · ի-նչվե բերէն · 2 · ֆէ+ ոճ-ած · ե-լբզչ։

Minimum , գինիմ, ար · փոքրագոյն աստիճան կամ չափ-ին ի-լե-ո+ ոեբրեջե ։

Ministère, գինոգեռ, ար · պաշտօն · սպաս · գործ · 2 · պաշտօնէութիւն · 3 · պաշտօնարան · 4 · խումբ պաշտօնէից ուբրութեան · պաշտօնեայք · նախարարք · 5 · բարեխօսութիւն · ձեռնկալութիւն · խնդիր · ռանդզ։ 2 · վ+ե+լեր · 3 · ֆոճո-ֆելբ՛ · պիլան · 4 · վ+ո+ելբ՛ ոեվլեր · ոեվլեր բրե-լբզբը · 5 · լ+ջ-ած · խոբդբ՛ ։

Ministériel, elle , գինոգեռ-ոեիբ, ած · պաշտօնական պաշտօնէականօ-ո՛-ոբ ոեվլերնե ոոյբ · վ+ո+ելբ՛ ոեվլերնե գ-ռնե-լբզե ։

Ministériellement , գինոգեռ-ոեէլբ՛ռ՛ , գ · պաշտօնէական պայմանաւ · զօրէն պաշտօնէի · ոեվլերնե ։

Ministre, գինոգոբը, ար · պաշտօնեայ · արքունական · ապատաւոր · 2 · պաշտօնեայ ուբրութեան · նախարար · 3 · գործակալ · դեսպան · 4 · պաշտօնեայ (Աստուծոյ) · քահանայ · 5 · քարոզիչ բողոքականաց · եբգ-ոբ՛ելբ՛ռ՛ · 3 · ոեվլերնե ռ՛ռ՛ռբբբ · 3 · ոեֆերնե եբլբ · 4 · ոեբլեր · ե-ռ-ո · 5 · ֆոռնե-ռռ՛ռբբբ վ+ելբ ։

Minium, գինիոմ, ար · ռոմ· առւար · ո+լ-յոեն · ո+ոբ ։

Minois , գինոռռ , ար · գեմք, երեսք սիրուն · լիրեն ռռ-բռ՛ ։

Minon, գինոյ , ար · կատու · կուզ · անուն որով մեա կոչեն մանկունը գկատուս · ֆէ+ ֆէ+ · ֆէ+ ֆէ+ ։

Minoratif, ive , գինոռռ-ոֆիֆ , իվ, ած · (դեղ) կակղացուցիչ որովայնի · գ-լբզեն · ե-ֆէնֆե-ֆ ո+ոբ+ոբ+ֆե+ (լբռռ) ։

Minorité, գինոռ-իբգ՛ , էթ · ռակաւառոբ կոյնին , մանր · ռռռագային ֆիրս · ռակաւառոբութիւն · 2 · փոքրկութիւն · կրտսերութիւն · անչափահասութիւն · ռչ ֆռ-բռ֊ռ · ռչլբզէ · ֆռռռ-ֆէ ռ+ռռլբզբ · գբլբզբ · 3 · ռռոլբզբզբ ։

Minot , գինօ , ար · կէս հինին · չափ ինչ · ոչբ ռեվ ե+ոլբ՛ ։

Minotaure , գինոֆռռ , ար · մարդացուլ · 2 · մարդացուլ (աստեղատուն) · ե-ռբզ ռռռ՛ ե-ռբզբ ոլ-ռռ ֆե-վլերնե+ ե-չռլբ ոչբ հոչեռ · 3 · ոչ-ռբզ-լբզբ-ռ՛ ոչբ ։

Minuit, գինե-է , ար · հասարակ գիշեր · հասարակած գիշերոյ · ե-ռբզ լֆե՛ ։

Minuscule , գինչ-ռֆե-լ , էթ · մանր նշանագիր · ֆե-ռբզ+ ե-ռբզբ ։

Minute , գինե-ռ , էթ · վայրկեան · րոպէ · վայրկեան ժամանակի · 2 · վայրկեան կամ վայրկեներոյ մեան ռասիճանաց միով բոլորակի · 3 · մանր նշանագիր · 4 · ծրագիր · ռռուեիռագիր · 5 · ընռագիր · ռռֆէբբեի · 2 · ե-ռբլեռ֊ռ ռռֆէբբեի · 3 · ո-ճռֆէ հարֆէ · 4 · ե-ռ-ռ · ֆ-ռ-ելվլե-ռ · 5 · ռռոլեռռ · ե-ռռ-ռեե+ ռ-ռբզե ։

Minuter , գինե-ռե , ն · ռռուեիռագրել · 2 · դնել, հաստատել ի մտի · խորհել · ֆ-ռ-ելվլե-ռ-ռեի ե-ռռռռ · 3 · ֆեե+բեե ֆռռֆէ · ֆռռ եռվե+ · ֆռ-ռ-ռռ ։

Minutie , գինե-ռ , էթ · մանռիք · գոյն իրք · ռռլ չէյ· ո-ճռֆէ ե-ֆեե+ չէյ ։

Minutieusement , գինե-ռէռչ-ռ՛ , գ · մանր · ճշդիւ գռռռ-լ · ե-ռեե-ռ ե-ռեե-ռ ։

Minutieux, euse , գինե-ռէռ , ե-ռչ , ած · մանրաքրչ·

Faire la — à qn., խոժոռել դէմս յանդիման ումեք. պինդ նայիլ ասոր կին։
Faire bonne, mauvaise —, բարութիւն կամ չարութիւն ասպնջականել գոք. պէտքին նայիլ իրեն համար ասոր կնոջ։
Faire des mines à qn., ակնարկել. ակնարկի առնել. իմաց, նշոյլ տալ։
Éventer la —, ի գերեզ հանել, անգործ առնել գործանին կամ զգաստանիս. ճիշդ լուրը մընը համար ասոր դէմ ըլլալ։
Miner, հինդ, ե. ակօն հանել. փորել գետնափորս. 2. փորել. 3. ապառել. մաշել. կործանել. լուրմ ազմոք. 2. գաղմոք. 3. ազդեցութիւն. պէս-պէս։
Minerai, հինքեր, ար. հանածոյ անգործ. անգործ իրաներ քրէական նիւթ. իլլէնդիչ, ինդիլէնդիչ մարդեն։
Minéral, ale, հինդեղ, ած. հանածոյ. բովուց. քրէական. մարդեն։
—, ար. (յթ. **minéraux**). հանածոյ. հանք. քրէական նիւթ. մարդեն։
Minéralisateur, հինդեզէրպեր, ար. նիւթ փոխող կերպարանաց ակռաղայ ի հանածոյս. իլլէնդիչ մարդեն ելլելնել էվէրեն մարդի։
Minéralisation, հինդեզէրպէյ, իգ. չրջուածք կերպարանաց ակռաղայ ի հանածոյս. իլլէնդիչ մարդեն ելլելնել պէյնէ։
Minéraliser, հինդեզէրպէ, ե. փոխել զկերպարանս քրէական նիւթոց ի հանածոյս կամ յանգործ ակռաղս. իլլէնդիչ մարդեն իլլէնդիչ մարդեն ելլելնել էվէրմէ։
Minéralogie, հինդեզօյի, իգ. հանախօսութիւն. ճառք, գիտութիւն հանածոյից. է՛ն ի մարդեն։
Minéralogique, հինդեզօյիք, ած. հանախօսական. պատշաճեալ ի գիտութիւն հանածոյից. է՛ի մարդենէ պայէր։
Minéralogiste, Minéralogue, ար. հանդեզօյիդ, նախօս. տեղեակ հինդեզօյի, գիտուն հանածոյից. է՛հի է՛ն ի մարդեն։
Minerve, հինդվէ. գլուխ. ուղիղ. միտք. հանճար. պոչ. պէյն. ոճ։
Minet, ette, հինդ, իգ, ար. եւ իգ. կարիւն կատուի. կատուիկ. փոքր խավրատատ։
Mineur, հինդեօր, ար. քաղգործ. 2. ակառնահատ. մարդենէ. մարդեն ըլլալը. 2. լուրմը (տուքր)։
Mineur, eure, հինդեօր, ած. եւ իգ. փոքր. փոքրագոյն. կրտսեր. 2. չեւ ի չափ հասեալ. անչափահասական. փոքր. ոճիր. ոգի. 2. նոպոլիղ. խելիք պէյէլ։
Mineure, հինդեօր, իգ. փոքրագոյն յառաջադրութիւն. 2. տասնաւածբաւական մասք առաւելն. տասղրա. 2. պո՛հ ոճի լահատին։
Miniature, հինիաթիւր, իգ. մանրանկարչութիւն. 2. մանրանկար. նկար կինաւածով. 3. փոքրիկ եւ սիրուն բան։ հինիաթիւրա ֆէնդի. 2. հինիաթիւրա. նիւթա՛ր իւթուգիւթ. նօֆրա նօֆրա նոթը. 3. փոքր չափ վէ չէրէն նէուն։
En —, ած. համառօտիւ. մանրակրկիտ յօրինուածով. փոքրիկ չափով. մատիաթուրէն. փոքրիկ։
Miniaturiste, հինիաթիւրիչ, հինիաթիւրճի։
Minière, հինիէր, իգ. քարհանք. մարդ. մարդեան իւթուգ, օճաղ։
Minime, հինիմ, ար. կրտսեր

Milliaire, ադ. ած. *մղոնական. մղոնացույց. ադ. ական. ադական.*

—, ած. *արձան իսմ արձանագիր մղոնաց. ադ ընդ. ադ ընդան.*

Milliard, ադ. ած. *հազար միլիոն. ադ ադան.*

Milliasse, ադ. էդ. *բիւր բիւրաց. անհիւ բազմահիւն. ադ ադ.*

Millième, ադ. ած. *հազարերորդ. ադ.*

—, ած. *հազարերորդ մասն. ադ.*

Milier, ադ. ած. *հազար. հազարեակ. 2. հազար ինչ. 3. անհիւ անհամար բազմահիւն. ադ. ադ ընդ. 2. ադ ինչ ածուածք. 3. էջ ադ ադ.*

A milliers, } ած. *բիւրաւ*
Par milliers, } *բիւրաւ. անհամար բազմահիւնեամբ. ադ. ածք. ածուած.*

Milligramme, ադ. ած. *հազարերորդ մասն գրամի. ադ ընդ ածուածքն ադ.*

Millimètre, ադ. ած. *հազարերորդ մասն մետրի գաղղիացւոց. ադ ադ ածուածքն ադ.*

Million, ադ. ած. *միլիոն. հազարք հազարաց. հարիւր բեւր. ադ. ադ ադ.*

Millionième, ադ. ած. *միլիոներորդ. ադ.*

—, ած. *միլիոներորդ մասն. ադ.*

Millionnaire, ադ. ած. *մեծատուն միլիոնաւոր. բազմադանձ. ադ. ածք. ածուած.*

Milord, ադ. ած. *ազատ (անուն պատուոյ յԱնգղիացւոց աշխարհին). 2. պէր մեծատուն. ինքնիշխան պետ. 2. ընդ ածք.*

Mime, ած. ած. *գուսանութիւն. խեղկատակութիւն. 2. մտաւոր. գուսան. հաւպիտ. խեղկատակ. նմանեցուցիչ. ածուածիւ. ածուածիւ. ածուածիւ. 2. ածուածիւ. ածուած.*

Mimeuse, ած. էդ. *պզտիկ ատեան. ած. ած.*

Mimique, ած. ած. *ծաղրածու. խեղկատակական. ածուածիւ. ածուածիւ.*

—, էդ. *մտածութիւն. խեղկատակութիւն. ածուածիւ. ածուածիւ.*

Mimologue, ած. ած. *նմանաձայն հաւպիտ. ածուածք. ածուած.*

Mimosa ւ. **Mimeuse.**

Minage, ադ. ած. *բաժ պրատանի. ած ընդ.*

Minaret, ադ. ած. *աշտարակ մզկիթի. ադ ածք.*

Minauder, ադ. ած. *չբել. հպատել. պճնիլ. նաղանդ ընդանդ ընդածուածիւ. ածուածիւ պօնաձեւ.*

Minauderie, ադ. ած. *հպատանք. պչրանք. պատճառանք. նազ. ընդանդածուածք. պ-ածք.*

Minaudier, ère, ադ. ած. ած. *պչրող. նազող. պճնասէր. ընդանդ. նազը. պ-ածք.*

Mince, ած. ած. *նուրբ. անօար. 2. ասկաս. գոյգն. ինձ. 3. ած. ծ-ած.*

Mine, ադ. էդ. *կերպարանք. դէմք. երեսք. տեսիլ. 2. բովք. 3. հանք. հանածոյք. 4. հիմն. գործակ. 5. ձեռա. 6. գեռանգիտութիւն. ասկան. ածք. ած. ածուածք. ընդհուպ. պնդ. 2. ածուածք. 3. ածուածք. 4. ադ (ածընդ). 5. ադ (ածընդ). 6. (ծիծաղ) ընդ ած.*

Faire — de, *կերպարանել. ցուցանել. ածուածիւ ընդհուպ ածուածիւ.*

զարշանք. տխլամտ. խաչնոտ-լանմտ։

Migraine, միգրեն, էփ. ան-դար. կէս գլխացաւութիւն. խորհ պաշ ուշրըը։

Migration, միգրասիօն, էփ. գաղթականանութիւն. շար. ինք'ր+ի տէյար. ներչ. ներիչ։

Mijaurée, միժօրե, էփ. կին ապրող. եղէնիկ պէ-չէ-լեն ֆորը։

Mijoter, միժոթե, ն. մեղմ եփել. 2. փայփայել. ապ ա-ինչ էնչ էրդ+. 2. օխլամտի։

Mil, միլ, ած. հազար. 2. բազում. պին. 2. չօփ։

Mil, միյլ, ար. կորեակ. փարը։

Milan, միլան, ար. ցին. ճուչառն ինչ. չոյլոփ։

Miliaire, միլիէռ, ած. կա-բնկախիրպ. կորնկանման. փարբեյ պէնգէր։

Milice, միլիս, էփ. զինառութիւն. հրահանգք պատերազմի. 2. մարտիկք. զօրք. 3. քա-ղաքացի մարտիկք. աշխար-հախառմբ ապայ. դառդապ. ա-փերչէ+. ճէն+ճիչէ+. ըհալէ'ի հար-պէ. 2. ապ+էր. 3. խերչէ ապ+էր։

Milicien, միլիսիէն, ար. մարտիկ, զինառար քաղաքացի. խերչէ ապ+էրդէն օլան նէֆէր։

Milieu, միլիէ, ար. մէջ. միջավայր. միջոց. կէս. 2. չափաւորութիւն. միջին. 3. անջրպետ. վայր. ի. հնարք. միջնորդ. օրհա. միջան. խորը. 2. փորէր. օրհա. իրիւրալ. 3. միջանէ. ար. 4. չորք։

Au —, ի մէջ. ի միջի. 2. ի ժամանակի. իչինդէ. արա-ազնդա. 2. վրիընդա։

Au — de tout cela, հան-գերձ այսու. ասկայն եւ այն-պէս. պա ճի-մէյ իչէ։

Militaire, միլիթէռ, ած. զինառական. ապ+էրչի։

, ար. զինառար. 2. զօրք. զօրական. ճէն+ճէ. նէֆէր. 2. ապ+էր։

Militairement, միլիթէռ-ջը-մաղ. ած. իրրեւ զգինառար. ըստ օրինաց պատերազմի. ապ+էր ինդ. բռաա'ի հար-պէյէ իչէրէ։

Militante, միլիթանթ, Eglise —, էփ. միաւորեալ ե-կեղեցի. պէյո'ի միահիւրէն։

Militer, միլիթե, չ. կռուիլ. պինիլ. մրցիլ. ճէն+չէչէ+. ֆորչը չըճմաֆ։

Mille, միլ, ար. հիգան. միլ։

Mille, միլ, ած. հազար. 2. բազում. բիւրաւոր. 3. պին. 2. չօփ. պինչէրճէ։

Mille-feuille, միլ-ֆէօյլ, էփ. հազարտերեւուկ. ասանկ ինչ. հէչ-իրճանէ. ճիվեն փէ-իչէ։

Mille-fleurs, միլ-ֆլէռ, **Rossolis de —**, վարդօղի բիւ-րածաղիկ. չօփ չիչէ+չէրդէն չըփորըմըչ ամպէրիչէ։

Eau de —, գուաձ. ածիկ կո-ղոս. իրէ+ ապ+իչէ։

Eau կամ **Huile de —**, հիւթ կամ եւղ մզեալ ի քաւորդ կողոս. իրէչէ+փէն չըփորը-մըչ իչ-լա-չէ խոխօփ եօղ։

Millénaire, միլէնէռ, ած. (ժխ) հազարաւոր. պինինճէ ըրտօփ օլան (բռեմ)։

—, ար. հազարամեայ ժա-մանակ. հազար սմ. պին ամեայ։

Millénaires, ար. յ+. հազար-ամեանք. ազանպաւորք ինչ. հէչ-իրճալէիճան։

Mille-pertuis, միլ-բէռ-չիճ, ար. պապգան. արա-հունդ. ասանկ ինչ. հիւթերիճ-ճօան. ճըլըճ օրհա։

Mille-pieds, միլ-բիճ, ար. օձատանդր. միջատ ինչ. ճըրճ ոյոճ։

Millépore, միլէբօռ, ար. ծակատակէն կորալեան. պիր նէվ չիւ-րմէօռմմ ճըրճան։

Millésime, միլէզիմ, ար. ժուսկան գումհկանայ (յիւս 1000ներդ ասի ճրիսաոսի). ամ+ա ըհարիչինէն բռեմը։

Millet, միյլէ, ար. կորեակ. փարը։

2. տարփածու. սիրելի. 3. գայլակ. ֆոխէ էլէ. 2. սէվէնէ. ֆոլ. 3. ըճոփ ղէ-լէֆէ, էըլիեֆոխ-ուը։

Mie, գ, չ. ոչ. ոչ բնաւ. ոսլա. հիչ։

Miel, գիէլ, ու. մեղր. պալ։

Miélat, Mielléе, գիէլա, ու. գաղպէն. ֆոս-ուրէն հէլէվսը։

Mielleux, euse, գիէլէօ, էօչ, ած. մեղրահամ. մեղրական. անհամ քաղցր. պօլէ. ռախօչ ֆոխլը։

Mien, enne, գիէն, էն, պէր. իմ. պէնիմ։ [պէնիմէ։

Le —, իմն. ար ինչ իմ է.

Les miens, իմքն. ազգականք իմ. պէնիմէլէր. էըսըմլարը։

Miette, գիէտ, էֆ. փշրանք հացի. 2. փոքրիկ մասն. նշխար. էֆէ ասֆօչը, ֆըսընըլըը. 2. ֆուլէֆֆէ։

Mieux, գիէօ, ած. եւ գ. լաւ եւս. լաւագոյն. ազնուագոյն. 2. առաւել. պահէչէ. ալ. 2. ղէյօրէ։

À qui mieux —, մրցելով. գիմեամբ եղանելով. էօրըղսըֆ։

De — en —, ի լաւ անդր. ինչպէս ինչ էչէ։

Le — du monde, կարի քաչ.

Au —, կարի բաւ.

Tout au —, բուռք. ֆէէ էչէ. ֆէէ ալ։

Mièvre, գիէվը, ած. կպչուն. առակ. ասաչակ. էօբօմաչ. օբըղը։

Mièvrerie, Mièvreté, էֆ. կպչունութիւն, գիէվըէ. հակումիտութիւն. գիէվըէրէ. փոքրիկ չաբրութիւն. էօբօմաչլըէֆ. օբըղլըէֆ. օյունը։

Mignard, arde, գիէն, ար, ած. չնորհալից. գեղեցիկ. փափուկ. քնքուշ. ևէրին. լմնիֆ. ինչէլ. ղուրնիֆ։

Mignardement, գիէնարդըմէ, գ. վայելչութիւն. ազնուութիւն. փափուկս. քնքշելով. հիւն էլէ. ղըրնիֆ. էնչինդ ոչ-ինչէրիկ։

Mignarder, գիէնարդէ, ն. պրպտել. փայփայել. քնքուշ անուցանել. 2. պճնել. պատճառաբանել. օխլամաֆ. նաղլը գէօչիրմէֆ. 2. էօղէնմէֆ. ղըրնիֆլէմէֆ։

Se —, յ. քնքշալ. պչրիլ. նազիլ. էղէլէդ ոչ-ղէ-լմէֆ. նաղլընմաֆ։

Mignardise, գիէնարդիզ, էֆ. գեղ փափկաւիտիւն. չնորհք. 2. պատճառանք. ճարտարանք (բանից). 3. կարճաբերձ ձապախաս. իչ-ղէլէլէֆ. լմնիֆլէֆ. հիւն. 2. փէ-ղէն. էօղէնմէ. 3. ֆըսարէֆֆէլ։

Mignardises, էֆ. յֆ. պըչրանք. մեղմիխանք. քծինք. փոզարչանք. էղէլէդ ոչ-ղէ-լիվէ նաղլէօլունմաս։

Mignon, onne, գիէնօ, օն, ած. չնորհալից. ազնիւ. սիրուն. բարեձիչան. իչ-ղէլ-ղուրնիֆ. լմնիֆ. ևէրին։

—, ու. եւ էֆ. սիրելի. սիրուն. նաղլը. ալիվիչ-լէ։

Mignonne, գիէնօն, էֆ. ազգ ինչ մանր նչանագրաց ապագրութեամբ. 2. ազգ ինչ սանձ. ալը ալ ոչ-ֆոֆ ֆնագխանէ էօղըը. 2. ալը ճիշնօրմօֆ։

Mignonnement, գիէնօնըմէ, գ. ազնուութիւն. վայելչութիւն. փափուկս. ղըրնիճ. նաղլէճ։

Mignonnette, գիէնօնէտ, էֆ. կարճաբերձ ձապախաս. 2. նուրբ ինչ հիւսկէն ձոպք. 3. պղպեղ լեռնալ. ալը ճիշնօ ֆորնիֆլէ. 2. էօֆէֆ ֆնանիլ. 3. փէօչէ-լէ-ղ գէղէր։

Mignoter, գիէնօտէ, ն. գըրգել. փայփայել. օխլամաֆ։

Mignotise, գիէնօտիզ, էֆ. գուռանք. փայփայանք. փա-

Meurtrissure, ած. ածք, էգ. ճմլած կապտած երաշխեպ. պերճ. էվէթ. ընէ. դե ծծրարել նէլան։

Meute, ած. էգ. հոյլ, ջոկ պատանեաց. ամ էծէ էէ։էրէլ խոխօտ ըղէար ածըխօ։

Mévendre, ած. ծ. ն. ի վայր քան զարժէգինան կամ վաճառել. պեչերէն. պեն ալաչը խոխօտ ըղծրըշաս սահմանէ։

Mévente, ած. էգ. վաճառումն վնասաւք կամ ի վայր քան զարժէգինան. 2. անվաճառումն. նուազուածիւն վաճառման. պեչերէն. պեն ալաչը խոխօտ գոան պէհ իւլէ ոսխա. 2. չէյ ոսրըճամ. ած. ոսրըճէ։

Mézair, ած. Mésair.

Mezzanine, ած. ծ. էգ. կէս գաթիկան. 2. կէս պատասխան. խորշ էտըճ. 2. խոբըմ էէնէրէր։

Mezzo-termine, ած. ծ. ած. ընէ, ած. միջին հնարք. միջին ճանապարհ. էէէ օրինաց ընէ։

Mezzo-tinto, ած. ծ. ած. սեւ ալաթոյր քանդակ ի պղնձի. պոէար էնէրէնէրէ գոբ օյա։

Mi, գ. ած. կէս. հապարակ. մէջ. խորը. նիմ. խորը. օրինա։

Jusqu'à — chemin, մինչեւ ի կէս ճանապարհին. խօլան խորըընափ։

Vers la — mai, ի մէջ կամ ի կէս կոյաւայիս ամսոյ. աւայնին խորըընա խոբըն։

La — carême, մինչեր. միջին օր քառասնորդաց. պէնչ օր օրինաւոր օրինա կ։

Mi, գ. ած. երրորդ խաղ երաժշտական նշանաց. պէորըէէ գոֆաւսալըն էնէլէնէին նէլանը։

Miasmes, գաղմ. ած. յոժանդահատուած հեն. նեղահատ ապականիչ. ֆէնա, իւլէն կընէրէն գօգա։

Miaulement, գօղճնէ. ած. նռւալն. ձայն կատուի. գավ էէսի էէսի։

Miauler, գօղ. ղ. նռւալ. ձայն ածել կատուի. գավ կընգէ։

Mica, գէգ. ած. քար ինչ խաւ ի խաւոյ նման ապակւոյ. պէր նէվ գոնգէր գոնգէր աֆ տապէն։

Miche, գէղ. էգ. նկան. օրման։

Micmac, գէղճաֆ. ած. նենգ. դաման. գաղտնի հնարք. հէլէ. գօլաղ։

Micocoulier, գէգօգաղէր, ած. ներգիւն. *լատաս. կընկղէղ ագըճ։

Mi-côte, գ-գօգ, էգ. À —, գ. ի միջին վայրի զաւթիճափ բլուղ. պոյըր էօգօ-յօղաճան օրինաբնակաս։

Microcosme, գէգ-օգօղմ, ած. աշխարհ փոքրիկ. պէղաճաֆէն. գէ-էէ-ա նէհան։

Micrographie, գէգ-օյագֆէ, էգ. մանրագրութիւն. նկարագիր կարի մանրամասն իրաց. ղէյէրէ աֆէ նէօնէղէրէն վաֆը։

Micromètre, գէգ-օգէղ-ը, ած. մանրաչափ գործի. խոբըգէնէչհան։

Microphone, գէգ-օֆօն, ած. ականաձայն. ագ պէէլ։

Microscope գէգ-օֆօֆ, ած. մանրադէս (գործի). խոբգէկէն։

Microscopique, գէգ-օգօֆըգէ, ած. մանրադիտական. նէ-գէղճէլ իւօրինէն իւօրինէն, օլան։

Midi, գէղ, ած. հասարակ օր. միջօրեայ. 3. հարաւ. հարաւակողմն. նօյէ. նօյէ վաֆը. 2. ֆըղէ. ձիւնոտ։ **En plein**—, հրապարակաւ. աշխարհասուս յայտնութեամբ. ալէկէղէ։

Mie, գ. էգ. մէջ հացի.

en oeuvre, ընդելուզիլ. ա. կանց պատրաստանաց. ուսուցիչ.
— en page, բաժանաղ. յարդարող. էջից գրոց. առհէքն պեօլէ-ճի։
Mettre, պէտ-ը, ն. գնել. արկանել. հաստատել. զետեղել. 2. առնել. ածել. հաստացանել. 3. զգեստել. ագահել. 4. հանդերձել (զկերակուր). 5. վարել. ի կիր արկանել. 6. վարել. ցանել. անկել. 7. չղջիկ. դարձուցանել (յաճիւն). 8. անցուցանել. ագուցանել. ընդելուզանել. 9. ծածկանել. հանել. ծօսել. պատճառել. երբեմնիցէ երբէ. 2. երբէք. կէսերէ. 3. կէս. 4. (երեկոյէ) հաղորդուսել. խնկի՛մբէնը վերջէ. 5. ընդունիլ. խմիլ. 6. (ասմա) սէրել. 7. (ւէ-ը) վերջէ. պէտ-ը-ը-ջէ. 8. կէսերջէ. կիսէրջէ. խոթել. 9. երբեմն կեմ։
Se —, ն. բազմիլ. նստել. 2. անկանել (յաւդի). 3. զբաղել. պատազել. 4. ակամանել. 5. զգեստել. ագահել. օծ-ը-ջէ. 2. (երկ) պէ-ը-ջէ. չընչէ. 3. վերջ-ը-ը օլճէ. երեկոյէն պէ-ը-ջէ. 4. պահ-ը-ջէ. 5. կիսէրջէ։
Meublant, ante, պէ-ը-ջ, անդ, ած. պատրաստ կահաւոր. երկար երեքշաբթուան։
Meubles meublants, կահք շարժունք կամ առ զարդուած պէ-ը-ջէն երեքշաբթ։
Meuble, պէ-ը-ջ, ա. կահ. կարասի. կազմած. արարք. 2. շարժուն իրք. երեքշաբթ. երեքշէ-ը-ջ-ը-ն. 2. բշէ. ո՛ւ-ջէ պ-ծիրէն նոթ։
—, ած. շարժուն (իրք). երբ-ջ-ան-ը. կեօրէ-ուէ-ը-ջ-ը (երկ). պ-ծիրէն նոթ։
Terre —, հող կակուղ. խարխարեալ. խոշ-պէ-ը-ջ. երեքշէ-ը-ջ։
Meubler, պէ-ը-ջէ, ն. յարդարել. հանգերձել. կահիւք եւ կարասեօք. 2. զարդարել. (երկ) պեօլէ-ծէ։ պ-ծ-ը-ջ. 2. պէ-ը-ջէ. պ-ծ-ը-ծ։
Meublement, ս. Beuglement.
Meugler, ս. Beugler.
Meule, պէօլ, էք. երկան. երկանաքար. 2. յեան. 3. բարդ յարդի. դէզ խաոյ. 4. խարխիս եղջերաց եղջերուի. պէ-ը-ջէն երեքշէ-ը-ջ-ը-ն. 2. պէ-ը-ջէ. 3. ասմա, օր եզնէ-ը-ը. 4. կէսէ պ-ը-ջ-ը-ջ-ը-ջ

Méthodiquement, ադ. կանոնաւորապէս, ի. հնարիւք իմն. ա-ճով. կարգաւ. յօրինաւոր պայմանաւ. սահմանեալ, ընդ-դիմ. ծուռ իւղ:

Méthodisme, ած. կարգաւորականութիւն. ազանդ կարգաւորականի բողոքականաց. ածականք ընդ-դիմ. ծուռ իւղ:

Méthodiste, ած. կարգաւորական. կարգաւորական. կարգաւորական եղբարց. ընդ-դիմ. ծուռ իւղ:

Méticuleux, euse, ած. կասկածոտ, ած. կասկած իմն երկիւղած. խղճամիտ. ածած. ածած. ածած:

Métier, արուեստ, ած. արուեստ. ձեռագործ. ձեռակերտիկ արուեստ. ձեռնպհասութիւն: 2. գործ. պաշտօն. 3. գործի առարկայ. անդամ. 2. անդամ. մասն. իւղ. 3. պետական:

Métif, ive, Métis, isse, ած. խառնածին. խառնածին. սերեալ ի տարբեր ծնողաց. խառնածագի. ածած ած ածած. ածած:

Métivier, արուեստիկ, ած. հնձող. ածած:

Métonomasie, ածանունութիւն. իմաստասիրական յարմարանութիւն (արտէմոն փոխանակ Փիլադելփիոսի եղբայրասէր). ածած անունը ածած ածած:

Métonymie, ածանիւն, իգ. անուանափոխութիւն (ըստ հարաբերութեան). փոխոյնի. ածած ածած ածած ածած:

Métope, ածանք, իգ. ճակատ (տան). (տիրոջ) անունը:

Métoposcopie, ածանքոսկոպիա, իգ. ճակատագիտութիւն. գիտնադիտութիւն. ածած անունը ածանքոսկոպիա:

Métoposcopique, ածանքոսկոպիական. անձնատեսական. անունը ածանքոսկոպիա:

Mètre, ածանը, ած. չափ (տաղերգութեան). 2. չափով բանք. 3. մետր. չափ հինգ երկայնութեան. վեցն. 2. չիր. 3. Ցրտաչափը ածած ածած ածանքոսկոպիա. ածանը:

Métrète, ածանէտ, իգ. մետր. չափ հինգ հատանոցային ածած ի հին ժամանակս. ածած ածանքոսկոպիա:

Métrique, ածանիկ, իգ. չափագիտութիւն. ածանն իւղ:

—, ած. չափով, չափածոյ, չափական (բան). վեցնիւղ:

Métromane, ածանոման, ած. եւ իգ. տաղամոլ. ածած ածանիւղ:

Métromanie, ածանոմանիկ, իգ. տաղամոլութիւն. ածած ածանիւղիկ:

Métropole, ածանօթ, իգ. մայրաքաղաք (նահանգի). 2. քաղաք արքեպիսկոպոսանիստ. 3. մայր երկիր կամ տիրող պետութիւն գաղթականաց. ածած ածանը. 8. ածանօթիւղ ածանքոսկոպիա. 3. ածանքոսկոպիական ածած ածանիւղ:

Eglise —, մայր կամ արքեպիսկոպոսական եկեղեցի. ածած ածանքոսկոպիա ածանիւղ:

Métropolitain, ածանօթիւղ, ած. մետրոպոլիտ. մայրաքաղաքացի. արքեպիսկոպոս մայրաքաղաքի. ածանիւղ:

—, ած. եպիսկոպոսապետական. մետրոպոլիտ (եկեղեցի). ածանիւղ ածած, ածած (տիրոջ):

Mets, ած, ած. կերակուր. խորտիկ. ածած. ածանք:

Mettable, ածածիւղ, ած. արկանելի. զգեցնելի. պիտանի. ածածիւղիկ:

Metteur, ածանօ-, ած. —

Métamorphose, ֆր. ֆօ-ֆօզ, էթ. պլաստերպաւթիւն. կերպարանափոխութիւն. փոփոխումն. ինդրէլ չէ՛լ ինչ-ուէ՛ր-բէ հետեւ. տէնէլէլ.

Métamorphoser, ֆր. ֆօ-ֆօզլէ, ն. պլաստերպել. փոփոխել. ինդրէլ չէ՛լ կերպարէ՛. ինդրէլ կերպէ՛.

Se —, ն. կերպարանափոխ լինել. ինդրէլօվնէ՛. տէյնէլէլ.

Métaphore, ֆր. ֆօ, էթ. պլաստիփա բանք. պլաշէրկի յորմորվաւմ. խոխտաբեր.

Metaphorique, ֆր. ֆօ-ֆօրիք, ֆէ. պլաստիփա. պլաշէրկի. խոխտաբեր. ֆէճուր.

Métaphoriquement, ֆր. ֆօ-ֆօրիքման, ած. պլաստիփա բանելով. ֆէճուրէ.

Métaphysicien, ֆր. ֆիզիքիէն, ր. բնազանցագէտ. բնազանց փիղիսոփա. ի՛նչի ի՛նչ տէլ՛.

Métaphysique, ֆր. ֆիզիք, էթ. բնազանցութիւն. բնազանց փիղիսոփայութիւն. ի՛նչի տէլ՛.

—, ած. բնազանց. բնազանցական. մուտրական. ի՛նչի տէլ՛ի.

Métaphysiquement, ֆր. ֆիզիքման, ած. բնազանցօրէն. բնազանց իմն պայմանաւ. ի՛նչի տէլ՛ին.

Métaphysiquer, ֆր. ֆիզիքէ, ն. ճառել բնազանցօրէն. ի՛նչի տէլ՛ին պահս ընդել.

Métaplasme, ֆր. ֆիլազմ, ր. պլաստերպ անուանաստեղծուածքին. ինդրիւն.

Métastase, ֆր. ֆաստազ, էթ. տեղափոխութիւն տախտ ինչի մի մէյ կողմանէ մարմնոյ յայլ. տ՛էլ էլէլէն.

Métatarse, ֆր. ֆարս, ր. երեսաթ ոտիցոյտ ինդրէլէլը.

Métathèse, ֆր. ֆէթէզ, էթ. վայրական փոփոխումն կամ տեղափոխութիւն նշանագրի իմիք յանուանս (օրպէս՝ գրաւիճ = գաւրուիճ). տէր հոդէն ինդրէլէ տահ՛ը.

Métayer, ère, ֆր. էյէ, ր, եռ էթ. վարձակալ ագարակի. չէֆինէ՛ի ֆ-ինէլէ՛ի.

Météil, ֆր. էյ, ր. ցորեան համամասեան. լավ-ը ըս ֆարըէլէ՛ ֆ-ը-ըս).

Métempsycose, ֆր. անֆէ-փսօզ, էթ. փոփոխումն շնչոց մարմնոց ի մարմինս. հոգեփոխութիւն. մարմնափոխութիւն. ինդնափոխ.

Météore, ֆր. էֆօ, ր. օդևղէն երեւոյթ. օդերեւոյթ. վերամբարձ տեսիլ. ալ-ը ինչ-ինվէնէ՛ն. տատ՛էլ ի-լէնէյ-ը.

Météorique, ֆր. ֆօրիք, ած. վերամբարձ. օդերեւութական. ալ-ը ինչ-ինվէնէ՛ի պէս.

Météorisé, ée, ֆր. ֆօրիզէ, ած. ուռուցեալ. փքացուցեալ (որովայն). ինչ էչէ՛ չէ՛ի ֆ-ըն.

Météorologie, ֆր. ֆօրօլօժի, էթ. օդերեւութախօսութիւն. համայրձախօսութիւն. ի՛նչի տատ՛էլ ի-լէնէյ-ը.

Météorologique, ֆր. ֆօրօլօժիք, ած. օդերեւութական. համայրձախօսական. տատ՛էլ ի-լէնէյ-ը պայէ.

Météorologue, ֆր. ֆօրօլօգ, ր. օդերեւութախօս. համայրձախօս. տատ՛էլ ի-լէնէյ-ը լատ-ը.

Météoroscope, ֆր. ֆօրօսքօփ, ր. համայրձադէտ գործի. տատ՛էլ-ը.

Méthode, ֆր. ֆէթօտ, էթ. հնարքեղանգ. կարգ. պայման. ձև. 2. տաւղութիւն. տատ՛էլ-ը. տատ՛էլ. ի-օլ. ինդրինդ. 2. տատ՛էլ.

Méthodique, ֆր. ֆէթօտիք, ած. յօրինատար. կարգատար. կանոնակալ. 2. (բժիշկ) յարեալ ի կանոնս. տատ՛էլ-ը. ինդրինդ. 2. փանտաճ-ը էչէ՛ն պատ-ը-ըն (հիւանդ).

Mesurage, ՛ըղէ՝ուածք, ած. չափումն. 2. գործոց անգործելի. 3. վարձք չափողի. 4. բաժ չափելոյն. կօղնէ. 2. ընծայէ+ կօղնեցին վերջինէ ընդերձ. 3. կօղնէ՝ցէ՝ կ՝ըլլէ. 4. կօղնէ վերնէ+:

Mesure, ՛ըղէ՝, էփ. չափ. չափան. կանոն. սպասման. 2. չափ (երգոց, երաժշտութեան). 3. կշիռ. տրհատք. հնարք. հայեցողութիւն. զգուշութիւն. 5. չափ. չափոյ չափաւորութիւն. սահման. կօղնէ՝. կօղնէ+. ճառն. փէյմանէ. 2. (ճաշէ, ճաշէի) վերնէ. պահ. 3. ճաշակէ. 4. ասաստ. կօղ. ընդէ. ընդդէր. ՚ն կօղնէ՝. ընդէր. հապտ:

À —, ըստ չափու. ըստ հաւասարման. ճարտար. կէօրէ:

Outre —, տրտատոյ քան զչափն. անչափ. օրանօրէն. հապտօրէն:

Mesurer, ՛ըղէ՝, ն. չափել. 2. կարդել. ուզղել. յարդարել. 3. կշռել. հաւասարել. կօղնէ+. 2. ընդդայ ճօհտ. պէ՝ղէնէ+. 3. ընդդ՝ա ճէ՝ղէ՝. 4. կօղնէ վերնէ+:

— son épée avec qn., հաւասարակից ոգարել. ճ՝ա՝այէ՝ղէն կռնէ+:

Se —, ն. մրցել. կռուիլ. կօղնէ՝ընդէ՝ չընճէ՝. հակառնէ՝ղէ+. պէրէ՝էյնէ ճ՝ադրնընէ՝:

Mesureur, ՛ըղէ՝ա՝կօ, ած. չափող. կօղնէ՝ցի. ճղտանճ:

Mésusage, ճէղէ՝ա՝, ած. պակղումն. խաղնաւարութիւն. չարաչարն վարել. ճկնա ճ՝ա՝ղէ՝ան՝. ասպա կ՝ընդդ՝ղել:

Mésuser, ճէղէ՝ղէ, ն. չարչար ի կիր արկանել. պակղանել (իւիք). խաղնաւարաւանել. ճկնա ճ՝ա՝ղէ՝ան՝ճ. ասպա կ՝ընդդ՝ղել կընճ:

Mesvendre, տ. **Mévendre.**

Métabole, ճէթ՝ապօղ, էփ. կուսակուսիւն նոյնանչան անուանց. ձեւ ինչ ճարտասանական. պէր ընճ՝ճ՝ հակճ՝ան ը՝ա՝ղէ՝ղէ ած ած՝ապ՝ճէղէ:

Métacarpe, ճէթ՝ապ՝ա՝ճ, ած. երկար ձեռաց ընդ ակ՝ղ մեաւանց եւ դաստակի. եղ ընա՝ճ՝ճէղէ՝ղէ:

Métachronisme, ճէթ՝ապ՝օ՝նէմ՝, ած. կանխաւիթիւն ժուամանակաւթեան. ընդդէր կէ՝ղէ՝ճ՝ղէ:

Métairie, ճէթ՝էա՝, էփ. ապատակ ի վարձու կալեալ. ընճղէ՝ղէ+:

Métal, ճէթ՝ա՝լ, ած. (յո. métaux). բրտակաւն նիւթ. մետաղ. հրատհալք. ճապկն:

Métalepse, ճէթ՝ա՝ղէ՝ա՝, էփ. փոխակերպութիւն. ձեւ ինչ ճարտարբանական. պէրէ եղ ճէղէ՝ա՝ճ՝ղէ՝ էրա՝ճէղ կ՝ընդդ՝ղ:

Métallique, ճէթ՝ա՝լէղէ՝, ած. բրտական. մետաղական. 2. հնոց գործեցանաց. ցուցակալ հնոյ՝ք գործեցանօք. ճապկնէ. 2. ճ՝ա՝ճ ած՝էղէղէրէ՝ պա՝ղէր. ճ՝ա՝ճ ած՝ա՝ճէղէրէ ղէ՝ ճ՝ա՝ղա՝ճ ա՝ղ՝ա՝ճ՝ղ:

—, էփ. մետաղագործութիւն. ի՝լի՝ ճապկն:

Métallisation, ճէթ՝ա՝լէղ՝ա՝ղօղ, էփ. չրջումն ի մետաղ. ճապկնէ պէօնճէ:

Métalliser, ճէթ՝ա՝լէղէ՝, ն. չրջել ի մետաղ. ճապկնէ պէօնգ՝ճ՝ղէ՝:

Métallographie, ճէթ՝ա՝լ՝ա՝՝ֆի՝իէ՝. մետաղագրութիւն. 2. մետաղագործութիւն. ճապկն վ՝ա՝ֆը. 2. ի՝լի՝ ճապկն:

Métallurgie, ճէթ՝ա՝լէղ՝ա՝ճ՝ղէ՝, էփ. մետաղագործութիւն. ճապկնէճղէ՝ղէ:

Métallurgique, ճէթ՝ա՝լէղ՝ա՝ճ՝ղէ՝, ած. մետաղագործական. ճապկնէճղէ՝ղէ պա՝ղէր:

Métallurgiste, ճէթ՝ա՝լէղ՝ա՝ճ՝ղէ՝, ած. մետաղագործ. ճապկնէճղէ՝:

ֆիխան. գժասուֆիխան. խղճի-
ֆոֆոըշլըէ. պօշոլոֆլոֆ։
Mesmérisme, ֆոֆոխզմ,
ար. մեսմերականասուֆիխան.
կենդանական մագնիսական-
նասուֆիխան. քնոան վէ հայկան
խոշխրինոֆ պոլոանան ֆով-
վէ՛ղի ղըփնողըոխչի։
Mésoffrir, ֆոշֆոխո, շ.
գպզին գինա ասալ. ասգնել
պգինա. ոշ պահա վէրֆէ։
Mesquin, ine, ֆոֆէկ, ին,
ան. կծծի. կցիր. ճղճիմ. 2.
անպատճպճ. անարգ. յասի.
գձուձ. 3. գպզին. նուասգ. խո-
ֆո. խըչըշ. 2. պէշխոխշ. ոլ-
շոֆ. ֆէնաս. պէֆ. 3. ոշ. ճիոշի։
Mesquinement, ֆոֆինը-
ման, ադ. կծծուֆիխասմբ 2. գձու-
ֆիխասմբ. յասնպէս. 3. հի-
քասուֆիխասմբ. նէոէոլէչլէ. խը-
չըշը՝ո. 2. պէֆոճ. պինէմոիշ-
ճէ. 3. -ֆֆիլճէ։
Mesquinerie, ֆոֆինը՝ո,
էէ. կծծուֆիխան. 2. գձուս-
ֆիխան. հիքասուֆիխան. ասգքա-
ասուֆիխան. խըչըշլըէ. 2.
պոյոշլըլըէ. ֆիոբոոմոչէլէոէ։
Message, ֆոոճ, ար. պատա-
գամասորասուֆիխան. պատգամ.
պրոյց. ընկալիշ ֆէնոոորէչէրի-
ֆէ՛ղմ. խոպէր։
Mauvais —, պզմ. բօճ.
ֆոոո խոպէր։
Messager, ère, ֆոոճէ,
էո, ար. եւ էէ. պատգա-
մասուր. պատգամասրէր. գրա-
չասասր. 2. ասրհանգակ.
էլլէ. խոպէրճի. ընկալիշ ֆէ-
մոոբոո. 2 փէչէ. ոոլոֆ։
— **de malheur**, գասժկան.
բօճասրէր. ֆոբո խոպէր ֆէ-
ընէրէճի։
Messagerie, ֆոոճըո՝ո, էէ.
կարգ ասրհանգակաց. ասր-
հանգակասուֆիխան. ֆիզիճասա-
բասուֆիխան. 2. ասուն ասրհան-
գակաց. 3. կառք ասրհան-
գակաց. փէչէոլէ. չոինըրլըէ.
2. ֆօռհախանէ. 3. ֆօռո ո-
բասպօը։

Messaline, ֆոասլէն, էէ.
Մեսսալինա. կին կարի ան-
ամակ. փէ՛ ֆոհէչէ ֆոբը։
Messe, ֆո, էէ. պատա-
րագ. ֆոոպսո։
— **basse**, պատարագ ի ֆիխ.
ղինէհոէղ ֆոոպսո։
Grande —, կամ **Grand'** —,
նուագասար, ձայնասար պա-
տարագ. ղինէհոէղ էէհոոբէո։
Messéance, ֆոէէոն, էէ.
անպատշաճասուֆիխան. անպա-
տահճասուֆիխան. անվայելչաս-
ֆիխան. էոֆըշլըէ՝ըշլըէ. ֆոո-
նոոէպէհոէղլէ։
Messéant, ante, ֆոէէոն, ոնֆ,
ան. անպատշաճ. անվայե-
լուչ. էոֆըշմաղ. էոֆըշլըէ՝ըղ։
Messeoir, ֆոոոոսո, շ.
չղինել անգ. չպատշաճնէլ.
չվայելել. ոոյմոմաֆ. էո-
ֆըշմոմաֆ։ [ոոլո։
Messer, ֆոոէո, ար. ասէր.
Messervir, տ. Desservir.
Messidor, ֆոէֆսո, ար.
Հնձոց ամիս. տասներորդ ա-
միս ասուպնոյ ընկերհաչուս-
ֆիճան գասպղիտացուոց. Ֆրան-
ըշղլուրըն էլ ֆէոհէրիոնէն
ծոոնճո ոյը։
Messie, ֆոէ, ար. Մե-
սիա. Օծեալ. Քրիստոս. Է
Մէսիհ։
Messier, ֆոէէ, ար. մըր-
գապահ. պող, հյվէ պէփճէ։
Messieurs, ֆոէէո, ար. յէ-
տեսրք (անուն պատուոյ).
ողլոր։
Messire, ֆոէո, ար. աէր
(անուն պատուոյ). էֆֆէոփէ.
ողո։
Mestre, տ. Meistre.
Mestre de camp, ֆոպրո-
ը՛ բը փոն, ար. գնդապետ հե-
ծելոց. ոիլէհփոբր ոիլըլոբըն
ֆէրոլոյը։
—, էէ. առաջին գասակ գնդի
հնծելոց. ոիլը ոլոյընըն էլէ
պէօլէոյէո։
Mesurable, մըշէոոպլը՛,
ան. չափելի. էօլշէոլէոր։

կամ ֆիռչուն (իկինիքս). (ընկղմած խանգիպանոպս) այսպիսի վի ձուկ որ ունի ոսկրոտ խոտոր գլուխ։

Merlin, ռ. *վիրգ կամ ուան մուսմաճառաց*. 2. *տապար ձեղքելոյ գիպայս*. *սալմանաց ընդրկելոյ խոտոր ընկուզաց*. 3. *տան խոտոր պալիս*։

Merlon, ռ. *աստիճ, ժայռ ապարոպաց*. *փշոտիկ*։

Merlu, ռ. *ձողաձուկն*. *նոպիք պոփիս*։

Merluche, ռ. *ձողաձուկն ապխտած*. *գոյ պոփիս*։

Merlus, ռ. ս. **Merlu.**

Merrain, ռ. *մանր ուտեստակ կաղնւոյ*. 2. *բուն եղջերաց եղջերուի*. *ոտիս ռիլիս նոպիք*. 3. *ներսի պոյնոպ պալիս*։

Merveille, ռ. *նշան*. *սքանչելիք*. *զարմանալիք*. *հրաշակերտ*. *գործիչ*. *հիսիլ*։

Faire —, *գործել սքանչելապէս*. *հիսիլիս ոյր նոր ինի ինչիս*։

A —, ած. *սքանչելապէս*. *կարի բարւոք*. *ըստ էյն*. *ինչ ալս*։

Pas tant que de —, *ոչ կարի չատ*. *ս գործոր ըստ պէյնչ*։

Merveilleusement, ռ. *վէյլիէօզըման*, ած. *սքանչելապէս*. *զարմանալի ոյոյմանաս*. *անիոպանի*. *պէյոպինճ*։

Merveilleux, euse, ռ. *վէյլիէօ, էօզ*, ած. *զարմանալի*. *սքանչելի*. *սիրալի*. *անիոպ*. *հիսիլիլ*. *գ-ճիպիլ*։ — ած. *զարմանալի կամ սքանչելական մուան (պատմութիւն)*. 2. — **euse**, ած. *ես* ինչ. *այլ կամ կին նամանչան*. (ոյր հիսիոյնին) *անճիպ խոտոր գ-նոպրիպ հիսիլ*։ 3. *անոյնչ, այիբրը էյն*։

Mes, *բազմաթարն* **Mon** *եւ* **Ma** *գերանուանց*։

Mésair, ռ. ած. *ցորի կորավարգ ձիոց*. *ոյնչ ինչ գ-նիս անիլիս*։

Mésaise, ռ. ած. *անհանգստութիւն*. *բահանըչըչ*. *պէյֆէլիչ*։

Mésalliance, ռ. ած. *անուանութիւն կամ խնամութիւն ընդ անառհմ կնոջ*. *պոյոպը նոփըմը ոյր ֆորը էլէ ելչինիս*։

Mésallier, ռ. ած. *անուանացուցանել ընդ անառհմի*. *պոյոպը ոյր պէյէ էլէ ելչինոպէրիս*։

Se —, չ. *անուանանալ ընդ անշանի ուանիք*. 2. *անպատուել*. *անարգել զանձն*. *պոյոպը նոփըմը ոյրիպէյլէ ելչինիս*. 2. *պէնոպէյէ չէ՛ել էնոյ հոպորքն ելիպիրիս*։

Mésange, ռ. ած. *ցիխատար*. *փոքրիկ ցիլուն իճ*. *պոլտան ֆորս*։ — **bleue**, *լուրջ ցիխատար*. *կէօպէն չէլիք*։

Mésarriver, **Mésavenir**, } չ. *չարկոպել*. *ձախողել*. *ածան ֆէհոլվընէ*, *նոյս վորմոպ*. *բուն կիպիս*։

Mésaventure, ռ. *վոլվոպէս*, ած. *ձախողանք*. *չարկոպութիւն*. *պէլս*։ *ֆոպս*։

Mésentère, ռ. *միջընդերք*. *պոդըրոսպ ֆերպէս*։

Mésentérique, ռ. *միջընդերքայց*. *պոդըրոսպ ֆերպէ-ինչ պոյնչ*։

Mésestimer, ռ. չ. *անարգել*. *պոյպն համարել*. 2. *նուազեցուցանել պգինն*. *տժգնել*. *խօրլոմոպ*. *խօր պոփմոպ*. *էլիկոպր ելիճէպ*. 2. *պլոպս ուրմոպ*. *պոհաւընը ե՛պէլիճէպ*։

Mésintelligence, ռ. *չմիաբանութիւն*.

Mercuriales, էֆ · յտ · յանկ գնոց յորինակաւ արմատաց · պատրաստէ ընդէանրին տերհասութեանց ֆիհրիսի ։

Mercuriel, elle, ած · անդկանան · աընգկաւար · ճիվայի · ճիվաւը ։

Merdaille, էֆ · մանկտաւակ·չօճաֆ սիրիսոի ։

Merde, էֆ · աղբ · ապաւառ · քաակր · պօֆ · նեճաւէն · կիպրի ։

Merdeux, euse, էօզ, ած · աղբաւէց · ապտղեաղ աղբաով · պօֆլա ։

Mère, էֆ · մայր · 2 · արգանդ · 3 · սկիզբն · անա · 2 · բահ · 3 · եկղեց · պաւլանդը ։

Eau —, մանրացեալ արգեաղ · ընդղէնի, սիրելի · ֆէ ։

— langue, մայր լեզուանա սիլ ։

— de famille, տանտիկին · էվ ֆարը ։

— nourrice, գայեակ · աւգնաւոս · սիրանա ։

— perle, գաղտակուր մարգարտի · սեֆէֆ ։

— patrie, հայրենի գաւառ, բնագաւառ (գաղթականաց) · (նեվարզ) վրիանը ։ [ոֆի ։

—, ած · անխատն · սեռն ·

— goutte, տ · ի Goutte.

— laine, բնաիր բնաիրն գեղման · էն ալա էարդը ։

Méreau, էրօ, ար · նշան ինչ տուեալ կանոնիկատաց ի վկայութիւն գալոյ նոցա ի պաշտօն առաւաձեզէն · ֆանոնիֆէրէթ վերէլէն պէր նեվ նէլան ։

Mérelle, էրէլ, էֆ · ազգ ինչ խաղալ մանկանց · պէր ընդրէս չօճաֆ օյառնա ։

Méridien, էրիտիէն, ար · չորանակ միջօրէական · ղահրէյ ։

Méridienne, էրիտիէն, ած · էֆ · միջօրէական (գիծ) · ղահրէյ (ընդղընը) ։

—, էֆ · միջօրէական գիծ · 2 · քաւն միջօրեայ · էրէլի ընալ · 2 · էօյլէ աֆէռառա ։

Méridional, ale, էրիտիոնալ, ած · հարաւային · ճէնաոլի ։

Méringue, էրէնկ, էֆ · հաւասեալ ինչ աղնիւ · պէր նեվ էտարէ էլի ։

Mérinos, էրինօս, ար · մերինաս ոչխար · 2 · մերինաս ատաղին · էրինօս ֆօյառնա · 3 · էրինօս ։

Merise, մըրիզ, էֆ · հաւլէ վայրի · էտպան էֆրաղը ։

Merisier, մըրիզիէ, ար · վայրի կեռասենի · էտպանի էֆրաղ ագաճը ։

Méritant, ante, էրիթան, անթ, ած · արժանաւար · վաստակաւար · բարեացատարտ · սեվապլը · լէյաֆանը ։

Mérite, էրիթ, ար · արժանիք · արժանաւորութիւն · արդիւնք · վաստակ · երախտիք · էհէտ · սեվող · լէյաֆան ։

Mériter, էրիթէ, ն · արժանաւար զանձն կացուցանել · արժանաւորել · լէյըէ · էրհահափէ օլմաֆ · փէյդէտ ։

Bien — de, վաստակել · երախտիս առնել · վաստակաւար լինել · ղահրէն ընէտէտ · էրղէն էրհէտ · էհէտաւար օլմաֆ ։

Méritoire, էրիթաար, ած · արժանի վարձուց հատուցմանց · արժանաւար · իճրէնէ լէյըէ ։

Méritoirement, էրիթաարմէն, ած · շահելով վարձս · արժանաւար պատմանաւ · սեվող ալանճաֆ վէճհրնէ ։

Merlan, էրլան, ար · պայլանձուկն ծովու · պէր նեվ փէնէզ պուլըղը ։

Merle, էրլ, ար · կեռանեխս · ֆիաչուն ինչ · ֆարրաճ ։

Fin —, խորագէտ · խորամանդ · ֆուրճա ։

Merlette, էրլէթ, էֆ · մանան եւ անկաւց կեռանեխս

նուիրելու (օդոյ) . վախճանիլ . պէտք գոհանալ :

Méplat, ած . կիսատ հարթուածութիւն (ի նկարս) . (ճանապարհի) ան պատահ գետնոյ մարդը :

—, ած . (մարդոյն) առաւել ժանդք քան լայն . 2 . առկայ մի կամարաձեւ . գոլորշեալ ջուրը ներքինի պէտք . 3 . խաղալիք գետնի :

Méprendre(se), ը անգիտանալ , յ . մոլորիլ . սխալիլ . վրիպիլ . խաղալ . խաղալը ալմաստ :

Mépris, անգ . արհամարհանք . պարսաւանք . անարգանք . արհամարհութիւն . պիղծ . խօրշոմ . հոգարկին :

Au — de, ընդ հակառակ . անպատեհութեան . գործը :

En — de, արհամարհելով . խօրշոմելով . ընդ նեղութեան գոհանալով :

Méprisable, անգ . անարգ . պարսաւելի . խօրշոմելի :

Méprisant, ante, անգ . ող , ած . արհամարհող . անարգիչ . խօրշոմիչը :

Mépris, անգ . ի . սխալանք . վրիպանք . խաղալը . պղծանք :

Mépriser, անգ , ն . պարսաւել . անարգել . խօրշոմել . պէտք ընդ նեղութեան գոհանալ :

Mer, ծով . ի . ծով . պղնձի :

Écumeur de —, ծովահեն . գործակատար :

Coup de —, ալեկոծութիւն կամ ծփանք կարճատեւ . ալ ախորժ պղնձի գիրքնաւոք :

Tenir la —, նաւարկել ի ծովամէջս . նաւել ի խորս ծովու . ընդդէմ վարմանք :

Mercadent, անգ . առանձին վաճառականի . փերեզակ . պէշտամբ պաշտօնեայ . ընդրէ :

Mercantile, անգ , ած . վաճառականութեան .

ի առևտրականութեան . ընդճմարիտ :

Mercantille, անգ . ի . ի վաճառականութեան պայմանի իրաց . փերեզականութեան . ընդրէ :

Mercenaire, անգ . ած . վարձառորական . վարձական . ընդրեալ իրէն . ընդրեալ :

—, ած . վարձկան . վարձառորական . ընդհատել . ընդհատելի :

Mercenairement, անգ , ած . վարձառորաբար . ի . իբրև զվարձառոր . զօրէն վարձկանի . ընդհատելի :

Mercerie, անգ , ի . վաճառք փերեզակաց . ընդրէ տալը :

Mercerot, անգ , ած . փերեզակ . ընդրէ :

Merci, անգ , ի . գթութիւն . չնորհք . 2 . գոհութիւն . շնորհակալութիւն . անգրհաքի . 2 . ընդէ՛ :

A la — de, յիշխանութեան . ի ձեռս . ներաւակ . հնարոփոխ . ընդնեցոյ . ընդնեցեալ :

—, շնորհակալ եմ . շնորհ ունիմ . ընդէ՛ տուր . տառապանք օրոն :

Dieu —, գոհութիւն Աստուծոյ . շնորհ Աստուծոյ :

Mercier, ère, անգ , ի , ած . եւ ի . փերեզակ . ընդհաճախ ընդրէ . պղծրէ . ընդճմարիտ :

Mercredi, անգ , ի , ած . չորեքշաբաթի . ընդրեմպէ :

Mercure, անգ , ած . Տիր . Հերմէս . փայլածաւ (աստղ գիսաւոր) . 2 . անգիկ , 3 . կապար . ծիր . ընդհատ (ջերմոցի խոհ) . 2 . ճիվ . 3 . շնորհալի :

Mercuriale, անգ , ի . ժողով փերեզաց առանձից . 2 . ճառ ի փերեզս առաքանց . 3 . կշռամիտանք . 4 . կամշտուկ . առանձ ինչ . ընդէ՛ս ահեղա՛ր պատկեր . 2 . ահեղա՛ր պատկեր ընդճմարիտ օրէն խրատուին . 3 . ընդրէր . 4 . օրէնք օրհաս :

քէ, ֆ—, ած. առաւ ապառիկ. կեղծ. սոխրիկ. սուտ խօսք։

Menstrue, մէնսթրիւ, ին. հալիչ ներմակ. կարի լաւծիչ (ոսկւոյ...). (արիւանաւոր...) երիտիցի սուս, մաքրիչ։

Menstruel, elle, մէնսթրիւէլ, ած. ամսականի, գաշտանի (արիւն). այլոյի. հայկի։

Menstrues, մէնսթրիւ, ին. յե. գաշտան. ապարտահ. հայկ այլոյի։

Mensuel, elle, մէնսիւէլ, ած. ամսական. ամսօր. ամէն այլոյի. այլ ամէն օրուան։

Mental, ale, մէնթալ, ած. միաւորական. միտքի. ինքնի։

Mentalement, մէնթալման, մ. մտօք. միաւոր պատճառաւ. ինքն ինքի. ամէն ինքի։

Menterie, մէնթըրի, ին. սուտխոսութիւն. սուտ. խաբանըլոյի. խաբան։

Menteur, euse, մէնթէօր, խօզ, ած. սուտխօս. 2. խաբերայ. պատիր. խաբանիչ. 3. ալաթափչի. սուտ խօք։

Menthe, մէնթ, ին. անուշահոտ. սոկ. նանախ։

Mention, մէնսիօն, ին. յիշատակ. յիշուածն. ամէն. անմա։

Mentionner, մէնսիոնէ, ն. յիշել. յիշատակել. ամէն ինձէ. անմաք։

Mentir, մէնթիր, ը. սուտ. սուտ սուտ խաբան պէօյնիւթ։

Menton, մէնթօն, ած. կզակ. ընդնի։

Mentonnière, մէնթոնիէր, ին. կզակակապ. ընդնի պատը։

Mentor, մէնթօր, ած. Մենտոր. սուսկնարգ. գաստիարակ. խրատ. ինքնիմաստ։

Menu, ue, մընիւ, ած. փոքրիկ. մանր. նուրբ. 2. լուկ. գոյգին. անարգ. չնչին. փնաւոտ. ածուխ. ինճի. 3. պատառը. ալաթ։

En —, առ առկառ առկառ. փոքր փոքր. պատ պատ։

Dru et —, խիտ եւ նուրբ. ամէն վէր ինճի (խաղողոյ խաղողի)։

— peuple, խառնամուռ ամբոխ. պոյտաղը խալխ. հեղնկի մարդաւխտ։

Menus suffrages, մանր մանր շահք պարշաւանման իրիք. ածֆոք ինֆինտ ավելիկներ։

Menus plaisirs, մանր ծախք. 2. մանր ծախք արքայի. ճիշտ խարճըղը. 2. ճի՛շտ հիմնական հաստատին։

Par le —, մի ըսաս միայն. ճշգիւ գաստկաւ. պէրեր պէրեր. ինֆաստաւին։

—, ած. մանր (գրիչ, յօշիլ). ածֆոք (խաղողի, գօշմարի)։

—, ած. ցանկ խորտկոց ճաշ. 2. մանր լուացք. ածֆոյ կերնիրնէնճէ ընտրելու խաստիքն. 2. ածֆոք ինֆինտ ընտրելու։

Menaille, մընիւայլ, ին. մանր գաշհկանք. 2. մանրատ ձկուանք. 3. մանր մանր իրք. կառորք. ածֆոք ափլիք. 2. ածֆոք պոլըէլըր. 3. ածֆոք ինֆինտ ընտրելու. խաղտավ։

Menuet, մընի՛ւ, ած. ապգ ինչ պարուց. 2. նուագ ինչ պարուց. պէր ոյ խօք. 2. պէր ոյ խօք մարդը։

Menuiser, մընիւիզէ, ն. հիւանիլ. գործել աստաղձա. փայտամածըլըէ կիմիլ։

Menuiserie, մընիւիզըի, ին. աստաղձագործութիւն. հիւանութիւն. 2. գործած կամ յօրինուած աստաղձագործի. փայտամածըլըէ. 2. փայտամածը ինչ։

Menuisier, մընիւիզիէ, ած. աստաղձագործ. հիւան. փայտամածը. մարդավ։

Méphitique, մէֆիթիք, ած. ժանտահոտ, ժահահոտ, ապականիչ (օդ). ֆէնտ, ըմբոշխնը, վնասակարիչ (հիվ)։

Méphitisme, մէֆիթիզմ, ած. ժահահոտութիւն, ապական-

ֆիևամն , Հարատարածիևամն , փընոփչի ֆօբա-մոֆ . 2 . խօշ ֆիչինմէփ . պարընմոֆ :

Ménager , ère , *ֆընաֆիչ , ե- , ած . խնայող . Ճշդող . առանձա . խոտրիճի . կվճիճն :* **— , ère ,** *ած . եւ իֆ . առանձա . առնակալուչ . առնատար . կվ փիա-հիաոը . խառնիփած :*

Ménagerie, *ֆընաֆըռի , իֆ . գառատպող . արգելոցք գա-գանաց . 2 . գաւիճ (Հաւուց) . վիտախ (ոչխարաց) . հայվան-խանի . ատրևանիառանի . 2 . փիա-ֆը . ագըռ :*

Mendiant , ante , *մոխոճի , անտ , ած . մուրօզ . մուրա-ցիկ . փչընձոճ :*

Les mendiants , } *չորիքին*
Les quatre men- } *չոր միրգք*
diants , } *(պազա-ատիա , կաղին , չամիչ եւ նուշ) . ֆո-բա- իճոճր , փընոբըճ , ֆո-բա- իուչիս վ ի պատիմ :*

Mendicité, *մոխոփոփ , իֆ . մուրաղաւճիւն . 2 . մուրա-ցիկք . փչընոճ . փչընոճիչիւ . 2 . փչընոճիչիւր :*

Mendier , *մոխոիչ , ն . մուա-բանալ . 2 . խնդրիլ . Հայցիլ . փչընոճ . 3 . փչիոճ :*

Meneau , *մընօ , ագ . խա-չանձև ձաղք պատուհանաց . ֆիճնճիրի եօնիոնք մընիը Հաչ-վոյի ոբրբիլոր :*

Menée , *մընէ , իֆ . Հնարք . խորամանգուճիւն . նենգ . 2 . չաւիղ , պնացք (եղջե-րուի) . հիչէ . ֆիճն . 3 . (ներփ) եօլո- :*

Mener , *մընէ , ն . ածել . բերել . տանել . վարել . խա-զացուցանել . 2 . մուծանել . յանդիման կացուցանել . 3 . առաչնորդել . վարել . 4 . ճամբայ ածիցուցանել . ներկր-ոճ . ներօկի-րոճ . ճնաչըմոֆ . ուի-րոճ . 2 . իչերի ածմոֆ . ճնոփի՞ կրնոճ . 3 . ճիոպիր , իոբրե կրնոճ . վիֆիկ վիվիր-ոճ . 4 . ովընոբըրմոֆ :*

Ménestrel, *ֆընէոբոել , ագ . չորչոգ երգահան ի գաղղիա . ներվիճի չոեր :*

Ménétrier, *ֆընէոբիէ , ագ . նուագածու . երաժիչտ . 2 . չինակատ քնարահար . չոլ-ղըճը . 2 . իոպա փիճանվիճի :*

Meneur , *մընօռ , ագ . ա-ռաչնորդ . վարիչ . պարա-գլուխ-իս-լաղ-ու ներօնի-բիռ-ճիռ . եվ պաչը :*

Méniane , *ֆընիան , իֆ . մե-նիռատան պատչգամ . պէր ընուչ իլիակա չհինվիչինի :*

Ménianthe , *ֆընիանիի , ագ . չբային առուպա . պէր նեվ իծնճա :*

Menin, *մընէն , ագ . ազնուա-կան տներկապատ անդրանիկ արքայորդւոյն . փապչահըն իչ եվլապընըն մոպէյնճիռ :*

Méninge, *ֆընինժ , իֆ . միգն խելացց . պաչ չանապընըն չարը :*

Ménisque, *ֆընիռք , ագ . ա-պակի գմբեխմատրգ եւ պա-գաւար . ներռիռ- իոռպիրչ իչի չ-իոռ ձամ :*

Ménologe , *ֆընօլոժ , ագ . յայտմաւաւրք . վկայաբանու-թիւն բաժանեալ յամիսս ամսոց . այլապա պիօչիռանիռ-չ չիհիոնռռիռ :*

Menon , *մընօն , ագ . այծ ինչ արեւելեան . պէր նեվ ֆեչրբի ոիէռիռ :*

Menottes , *մընօռ , իֆ . յո-ձեռն ապտյց . ձեռն փռ-քրիկ . 2 . ձեռաճապք . չքճո-ռ իչի . 2 . իչ պաչը . իչի ագ-բաալեն պիճիր :*

Mense , *մոնս , իֆ . ամպան . 2 . Հաս (վանաց) . իիճռ- ասֆ-բաագը . 2 . (մոնաճիբր) ներէրի , չիաճիճ :*

Mensonge , *մոխօնժ , ագ . սուտ . ստուճիւն . ստախա-ստուճիւն . 2 . խաբեուճիւն . պատրանք . նանրաճիւն . իալան . իալանճըռըի . 2 . խայտ չնչ . ֆանիչի :*

Mensonger , ère , *մոխօնժ-*

ֆաթըր օլմֆ · ֆու֊թրեմի եբ֊ միլմֆ ։

Mettre à —, հագալ դիւ֊ռուժիւն · հայժայժել հնարս · կարողացուցանել · լուր պու֊լմֆ · ֆաթըր եմֆ ։

De —, } նայնպէս · լաս

Tout de —, } ամեն օրինակի · ընդդէմ · պէսայնէհ ։

De — que, որպէս · զոր օրինակ · նու֊ըլ փ ։

Mêmement, ինքնին, ինչ · նայնպէս · հաւէլա ։

Mémento, հիշէցօ, ար · նշան յաւչարար · 2 · յիշաւոլ կենդանեաց եւ նիւթե֊ցեալց ի պատարագի · նէլանի եաթ · 2 · ընծայարկաց անմ ։

Mémoire, հիմաստ, էվ · ուշ · միտք · յիշաւոլ · 2 · յիշաւիճ · յիշաւոլ · 3 · յիշաւոլ · հատիւս · ֆու֊վէֆ֊րի հաֆըզ֊ · ֆու֊վէֆ֊րի պուէրբ · 2 · խոսըր · անմ · պէէր · 3 · նամ · լաւ ։

De — d'homme, անգաւոլի յաւաչինէ յիշաւոլէ մարդկաւթեան · անգուաց ի սկզբանէ · պէմանի եվոյէլաբեն պէրէ ։

—, ար · յիշաւոլարան · յիշաւոլ · պիր յաւչարար · 2 · յանկ (պարաւագ) · հաչիս · ընդրէր · նճմալ · նֆուֆ · 2 · փեֆիեր · հէուոզ ։

Mémoires, ար · յ֊ · ուղեկցութիւնք · ծանօթութիւնք · 2 · յիշաւոլարանք, աղբիւրք (պատմութեան) · վաֆա֊ֆէյօլ · խոպեր · 2 · եաթր ։

Mémorable, հիմաստլը, ած · յիշաւոլից արժանի · հայա֊կապ · ենուէնար · պէէրբ շոյե֊նիք · հիշհուր ։

Mémoratif, ive, հիմաս֊տէֆ, էվ, ած · յիշողչ · պուէրբ · պէէր եաթն ։

Mémorial, հիմօէլ, ար · յիշաւոլ · պիր յաւչարար · 2 · յիշաւոլարան, արձանագիր մի ամանոր վաճառակա֊նաց · եաթ֊ենար · նուր · ենուէնար · նուֆէյր · 2 · պուէրբ եվէլ ։

Menaçant, ante, մընաւոլ, ալը, ած · սպառնալից · սպառնական · պէէրբ եաթն · ընդդէմ · ենուֆ֊լը֊ · ֆօրֆաւոլճաւ · հե֊հէուէր ։

Menace, մընաս, էֆ · սպառ֊նալիք · սպառուհաս · սաւար · պէէրբ · ենուֆ · նիհուէր ։

Menacer, մընաւ, ն · սպառնալ · 2 · մեռ աս կուրծա լինել · հաստալ կալ · պէէրբ ենուֆ նիհուէր · 2 · եաթըն, պուլը աճաւնա օլմֆ ։

Menaceur, euse, մընաւէօր, ենօզ · ար · եւ էֆ · պատուհաս֊տիչ · սպառնագար · պէէրբ եաթն · նիհուէր եաթին ։

Ménade, ս · Bacchante.

Ménage, հէնաֆ, ար · ըն֊տանիք · տուն · 2 · տնու֊նեութիւն · միհման տնուանա֊կան · 3 · կարասի · կահ եւ կապմած · 4 · տնտեսու֊թիւն · խնայո֊ղութիւն · 5 · խնամակա֊լութիւն տան · տնարար֊թիւն · տնաշինու֊թիւն · եվ֊ֆուկա · 2 · եվ պարֆ · եվ֊էլէֆ · 3 · էլէա · ինճեփո֊լը֊լըն · 4 · խանէպուրլըֆ · էպա֊րէճիլէֆ · 5 · եվ աճաբա · եվ չեվիրմէ · եվճիմէնլէֆ ։

Ménagement, հէնաֆըմ, ար · պղուշուխթիւն · վերծարանք · ակնածութիւն · արգահա֊տութիւն · իհղիբաչ · աւյըը · հուըր կէօնէլ պուֆմա ։

Ménager, հէնաֆէ, ն · վա֊րել · ուղղել · 2 · խնայողութիւնամբ ի կիր արկանել · խնայել · ճշդել · 3 · ակն ածել · խնայել յար · 4 · հոգալ · հայթայ֊թել · ֆու֊լլանմաֆ · նիչամ վէրմէֆ · 2 · էպարէ եղմէֆ · էպարէ էլէ ֆու֊լլանմաֆ · 3 · գըյմամաֆ · խուըրա պաֆմաֆ · 4 · պէճէրմէֆ · ընէպարէֆ եղմէֆ ։

Se —, ֆ · ունել հոգ գան֊չնէ, գաւապչութիւնէ · 2 · վարել (ընդ ուժիւ) զգուշու֊

Il a les dents mêlées, դան-
դաչէ լէզու նորա ի բազում
քմպիլայ. կէտ ելոյնոփեն փե-
լէ փօլանըյօր։
Se —, յ. խառնել. միանալ.
ֆօրըլմաֆ. պէրլէլմէֆ։
Se — de, հագալ. պատա-
ղել. միջամտութ լինել. ի մէջ
անկանել. ֆոյըրմաֆ. ղէզօ-լ
օլմաֆ. ֆօրըլմաֆ. ապայա կէրմէֆ։
Mélèze, ղէլէշ էֆ. կոաննէ.
ֆաչրան ագաճը. ֆօրա չամ։
Mélilite, ղէլիլիթ, էֆ. մե-
դրատար. հաճի՛րի սաղլէ։
Mélilot, ղէլիլօ, ար. մե-
դրածուծ. բայա բին. իփլիքօ-լ
ղէլէֆ։
Mélioration, ֆ. Améliora-
Méliorer, ֆ. Améliorer.
Mélisse, ղէլի՛, էֆ. ֆաս-
րինջ խատ. օղա-լ օրնա։
Mellifère, ղէլիֆէր, աֆ.
մեղրատար. պալ հաալ էփճէ։
Mélodie, ղէլօֆ, էֆ. մե-
ղեդի. գեղգեղանք. քաղ-
ցրանուագ բարբառ. քաղցր
հնչիւն. ֆաղլը էղէ. նաղչը.
էօչ նէվա։
Mélodieusement, ղէլօ-
փէօչէման, մ. գեղգեղակ
նուագօք. քաղցրանուագ բար-
բառով. ֆաղլը նաղչը էլէ.
էօչ ավազ էլէ։
Mélodieux, euse, ղէլօ-
փէօ, էօչ, աֆ. գեղգեղակ.
քաղցրանուագ. քաղցրա-
ձայն. ահկնէլէ. ֆաղլը էղ-
ղէլէ. էօչ ավազլը։
Mélodrame, ղէլօթրամ, ար.
երգախառն քանագրծու-
ֆիւն. նուագաւոր սեռիկ
ֆիասերց. նաղչէլէ ֆէօֆրօ
օյունա։
Mélomane, ղէլօման, ար.
եւ էֆ. նուագասէր. ֆաոսէֆէ
ալֆլըմը։
Mélomanie, ղէլօմանի, էֆ.
նուագասիրութիւն. ֆաոսէֆէ
ալֆը։
Melon, մըլօն, ար. անխ.
ֆավուն։
— d'eau, ձմերուկ. ֆարֆուն։
Mélongène, ղէլօնճէն, էֆ.
սմբուկ. սոկ. պապրճան։
Melonnière, մըլօնիէր, էֆ.
սեխաստան. ֆավուն-
Mélopée, ղէլօփէ, էֆ. նուա-
գարարդարուեստ. երգա-
յարդարուեստ. էղնէ, մա-
ֆոմ չըֆարմա։
Méloplaste, ղէլօփլաստ, ար.
պատկեր աստիճանաց ձայնի.
օֆս ֆէրտէլէրի լէվհաալը։
Mémarchure, ղէմարչիր,
էֆ. վէճպ քայլ. լարց ք ասկց
ձիայ. աղըն այաղը պօչա կէղ-
ղօֆ. աղ այաղընըն ալնէրլէրէ
պէ-ֆէ-լըճօֆ։
Membrane, մէղաան, էֆ.
ֆաղանֆ. պարուսակ. մաշկ.
ֆէրֆէ. չոր. խա-ֆֆա փէրլէնէֆ։
Membraneux, euse, մէղ-
պաանէօ, էօչ, աֆ. ֆաղան-
ֆաղարդ. մաշկակղէն. չոր
կէղի. ինճէ փէրլէլէ։
Membre, մէղօ-ը, ար. ան-
դամ. 2. մասն. 3. ընկեր.
անդամ. խալվ. 2. հիւսք.
ճի-չ. 3. օրինաւ. ապա. պէր
ճէհրիփաան օլան ապամ։
Membré, ée, մէղօփ, աֆ.
Bien —, քաչանդամ. ապա-
լարը հի-չի-նէ-։
Membru, ue, մէղօփ, աֆ.
անդամայարդի. էրի խարը. էրի
ապալը։
Membrure, մէղօփ-ա, էֆ.
չրջանակ փայտակերպ. 2.
ձող փայտաշաւիղ. 3. նեղքին
ատխատակամածք նաւու. օ-
պանոպան ալէրլէվէ. 2. օպան
էֆ-ֆլէրէ էօլլէ-ուս. 3. ի-
հինն էվէրֆէ ղաղղէ պէօչէ-
ղէվէրէ։
Même, ղէմ, աֆ. նոյն. ինքն
իսկ. ինքն. պէտվին. իսկ. ե.
ֆէնոփէ. պա. այնէ։
—, մ. իսկ, անդամ. նաև եւ.
2. պարձակի. նոյնպէս. մա-
նաւանդ. իմէ. պէնէ. պոխէ.
պա. 2. ֆէղալէֆ. հաղղա։
Être à —, կարող լինել.

Méfaire, ռ. ձնա-անել. չարիս առնել. փոփոխ վնասել. փոխիւ խնդիր։
Méfait, ռ. ոյ. յանցանք. ամիրս. չարիք. ոճիր. փոխիւ։
Méfiance, ռ. ի. կասկած. չվստահութիւն. ընդունդ. ծուռ. խնդրոց-ողջունիւ։
Méfiant, ante, ռ. կասկածոտ. անվստահ. խնդրոց խնդեայն. ընդունդ-ոյ։
Méfier(se), ոը ռ. չվստանալ վստահ. կասկածել. խնդրոց խնդել. ընդունդ-ոյ։
Mégalanthropogénésie, ռ. հոգեբնօրոշութիւն, ի. կարծեաց սրտաբուխ ծնանելոյ սրտ աւագս, հանճարեղս. աւագապրանծնութիւն. պնդոյ ի փոխոց ծիրանաբոյս ոտամբ ընդվզիս զոգոնիս զեղծեալ ոտնատրել։
Mégaloptère, ռ. ոյ. մեղեայս մեծաթեւս. պնդոյ ի փոխոց ծանոթ։
Mégarde, ռ. ի. անզգուշութիւն. անզգաստութիւն. գոֆլեն. ծիւրի զօմա. բիծիս-ողջունիւ։
Par —, յանզգաստս. յանզգոյշ. ծիւրի զօմայոցն. բիծիս-ողջունիւ։
Mégère, ռ. ի. կին ժանտ եւ մոլեգին. զոռոցող վնաս պոռնոյ զոց։
Mégie, ռ. ի. սպիտակ-ատար խաղախորդութիւն. զօյոն ծիւ-ոնիւ-ինոյ պեղոց զեղոցողչոմս սենոսոն։
Mégisserie, ռ. ը. վաճառականութիւն սպիտակ եւ ապնիս կաշւոյ. պեղոյ վնաս ինձ կի-զիւն ընծոյիս. 2. ա. **Mégie**.
Mégissier, ռ. ոյ. խաղախորդ ապնիս կաշւոյ. պեղոյ վնաս ինձ կի-զիւն զեղոցող։
Meilleur, eure, ռ. ոյ, ոյ. ձեռն. ոյ. (հանճարաւոր) Bon). լաւ. լաւագոյն. ապնաւագոյն. զոհոս կոյն. ոլոս։
Meistre, ռ. ոյ, ոյ. **Mât de —**, աւագ կայմ. մեծագոյն պէրկոյն։
Mélancolie, ռ. ի. 1. սեւամորձ. 2. սեւամորձութիւն. 3. ծանծաղութիւն. տխրութիւն. 4. յոժարութիւն, տնինչանք մնոտութեան. ծուռ ասիւս. 2. ծուռ սէվ-գոս. 3. ընաս. 4. խուբնըշ-ւըծ սէվնե։
Mélancolique, ռ. ի, ոյ. սեւամորձոտ. 2. տխուր. ռըսծիւը. ծուռ սէվոուը. 2. ռըսծի. ղոմմ ինըծրնի։
Mélancoliquement, ռ. ի, ռ. տխուր օրինակաւ. տխրութեամբ. ռըսծի խուբնոց ոյը ընուշ էլե։
Mélange, ռ. ը, ոյ. խառնուած. խառնուածք. 2. խառնապատում հատուածք բանից. մախլոն. ծուռըշըծիւը. 2. ծուռըշըծի ռեմնոն։
Mélangé, ée, ռ. ի, ոյ. (գինի) խառնեալ. 2. ոյլ-ոյլապոյն (աւազ). ծոնըշնըշ (շերտաւոր). 2. ոսկի վնաս ոսկեր բեռնի (նո-հս)։
Mélanger, ռ. ի, ն. խառնել. ծուռըշնըզոց. ոյըր ոյրինե ծոնհոն։
Mélasse, ռ. ը, ի. չաքար ի մրջոյ չսպասրի. շեռներ ոօրնո-ոոս շէրօպս։
Mêlée, ռ. ի, ի. խառնուրդ. 2. մարտաւանձ. 3. կռիւ. ճեռնոտ ռեշնեռնշ. 2. նիզա. 3. ծովշ. պեօյնշ։
Mêler, ռ. ի, ն. խառնել. յօդել. միաւորել. ծուռըշնըզոց. ծոնհոն։
— les cartes, խառնել պարտուզս խաղալ. 3. խառնակել պղտրծս. օյոնոս ռեսշնըզ ծուռըշնըզոց. 2. մոլհոնը ծուռմոծուռըշ նհռեռ։

ձեռն միջնորդի. վաճառ է լինել օրէն։

Médiatement, ադ. ի միջոցի, ի. ի ձեռն. միջնորդութեամբ վաճառելով։

Médiateur, trice, միջնորդ, ողջ, ող. եւ իգ. միջնորդ. արուց կիրճի. հայանիք։

Médiation, միջնորդութիւն, իգ. միջնորդութիւն. արուց կիրճ. հայանիքը։

Médiatiser, միջնորդել, ն. միջնորդական դործել զերկիր ինչ կամ զիշխան. ոչիր ազգ լինել վաճառելի ենթակայ։

Médical, ale, բժշկական, ած. բժշկական. 2. բժշկիչ. բուժական. հիւանդին տուող. ընծայ. 3. լիքաբը։

Médicament, դեղ, ող. դեղ. դարման. խլաճ։

Médicamentaire, դեղական, ած. (մուտան) դեղական, որ ճաշակ գիտցող. ճաշակաւոր գործոց (փիլոս)։

Médicamenter, դեղել, ն. դարմանել. դեղս մուծանել. ընծայ ենթակայել։

Médicamenteux, euse, դեղական, ող, ած. բժշկական. առողջարար. դեղական. դեղ. ճաշակ. լիքաբը. հիւանդին։

Médicinal, ale, դեղական, ած. բժշկական. դեղական. հիւանդին, խլաճ ծառ։

Médiété, միջակ, իգ. հաւասարութիւն. բաժանում։

Médimne, միջնոր, ող. գրիւ, կապիճ Յունաց. ինչ Իտալիոյ պարարտ փիլիսոփ։

Médiocre, միջակ, ած. չափ ինչ. միջակ. միջին. ասկաւ. օրէնք գործոց. ներքին. ազ։

Médiocrement, միջակ, ադ. չափով ինչ. միջին ինչ պայմանաւ. ասկաւաբար. օրէնք գործոց. ոչիր ազ։

Médiocrité, միջակութիւն. միջակութիւն. միջին ասստիճան. 2. չքաւորութիւն, անբաւականութիւն (մուտց, արժանեաց). 3. միջին ինչ եւ ցանկալի. 4. միջին չափ. միջինն. օրէնք գործոց. օրէնք հաւ. 2. (փիլոս, ներ) ներքինութիւն, փիլիսոփայութիւն. 3. օրէնք գործոց ներքոյ գտանել խնդիրս. 4. օրէնք. գործոց իրի իրիցս։

Médire, չարախօսել, ն. բամբասել. չարախօսել. պնդմ ելանել։

Médisance, չարախօսութիւն, իգ. չարախօսութիւն. բամբասանք. պնդմ. ներմ ազգ. ֆաւլ։

Médisant, ante, չարախօս, անդ. ած. չարախօս. պնդմիծ։

Méditatif, ive, միտաբեր, իվ, ած. մտախոհ. խորհող. չօփ գիւղացիաբար. գիւղացիական։

Méditation, միտածութիւն, իգ. մտածութիւն. մտախոհութիւն. խոկութիւն. 2. գիրք մտածութեան. գիւղական. գիւղացիական. գիւղացիութիւն. 3. խոկութիւն. ֆիլիսոփայութիւն։

Méditer, միտիլ, ն. խորհիլ. խոհալ. գմտաւ ածել. 2. առնել մտաւորական զօրս. գիւղացիական. 3. խոկութիւն ենթակայել։

Méditerrané, ée, միջերկրական, ած. միջերկրական. միջերկրեայ. գործ օրէնսդրութեան. գործողն իհարկէ օրհնեալ։

La mer méditerranée / **Méditerranée**, միջերկրական ծով. ած միջերկրական։

Médium, միջոց, ող. հնարք. միջին հանգամանք. 2. միջին ձայն. 3. առնակ ինչ. ընծայ. 2. հաւանական օրէնք օգուտ. 3. ոչիր նման ինչ։

Médullaire, միջուկային, ած. ուղեղային. 2. ուղեղ. իւղոտ. 2. իւղոտ գիւղացիութեան։

սխալել ի հաշուելն. 2. վիթ-
սել. սխալել. հիւսուածս խա-
նըձմած. խանձել հիւսել. 2. խանձմած:

Méconnaissable, ածական, աձ. անճանաչելի. ընկըմած:

Méconium, ածական, սբ. մեկոնիոն. հիւթի մեկոնի. 2. սեռ. աղբ նորածին մանկան. աֆիւն. 2. ութ:

Méconnaissance, ածական, իթ. անշնորհակալու-
թիւն. ապախտաւորութիւն. նահիւթ:

Méconnaissant, ante, ածական, ածական, ածական, ածական. նահիւթ:

Méconnaitre, ածական, ն. ոչ ճանաչել. 2. ժխտել. ուրանալ. 3. անշնորհ առնել. ապախտաւոր լինել. խա-
նըձմած. 2. ինքնաբ երիթ. ընկըմաշ. 3. նահիւթ:

Se —, յ. մոռանալ զանձն. չճանաչել զանձ անձին. ինքն. հոգոյնի ընկըմած:

Mécontent, ente, ածական, ածական, ածական, ածական. խօշնոտուած. ինքնաբ երբեք:

Mécontentement, ածական, սբ. դժգոհ. տհաճ. ինքնաբ. դժկամակութիւն. տհաճութիւն. խօշնոտուած. ինքնաբ երբեքութիւն:

Mécontenter, ածական, ն. տհաճ. դժգոհ առնել. խօշնոտուած երիթ. ճանչնալ ընծմած:

Mécréant, ածական, սբ. անհաւատ. անկրօն. իմանալ:

Mécroire, ածական, ն. չհաւատալ. նահանջ:

Médaille, ածական, իթ. գահեկան հին. հնադրամ. 2. պատկերագիր. չքագրամ. շիգղ. անիթ. ետ գնեան ածական. 2. գրաւ. ածական:

Médaillier, ածական, սբ. պահարան, դարան հնոց գահեկանաց. 2. ժողովածոյ հնոց գահեկանաց. ետ պահան. ածական. անիթ:

Médailliste, ածական, սբ. անգետակ. սիրող հնոց գահեկանաց. գրամագէտ. անիթ:

Médaillon, ածական, սբ. շքագրամ. պատկերագիր մեծ. 2. զարդ ինչ ճարտարապետական. 3. զարդ ինչ պատ-
նակապ. պիտոյ ածական. 2. (խոհ.) ածական. 3. դիր նեղ գծեղ հիւր ածական:

Médecin, ածական, սբ. բժիշկ. հեթիմ:

Médecine, ածական, իթ. բժշկութիւն. բժշկական ճարտարութիւն. 2. սրբա-
գեղ. գեղ. հեթիմիւթ. բ'ըմ ըշտ. 2. չբոլեր. իւղ:

Avaler la —, առնուլ. յանձն կամ գիշանել ընդդէմ իւ-
րոց կարծեաց. ինքն ընծած. ածական. ածական. հոգոյնի ընկըմած. հոգը խոնարհ:

Médeciner, ածական, ն. գեղս կամ արբագեղ մատուցանել. իւղ. չբոլեր ընծած:

Médian, ane, ածական, ան, աձ. միջին. միջակաւ. օրինապատիւ. օրինաւոր օրն:

Médianoche, ածական, սբ. խնդրագ մսեղէն խառնակած յետ հասարակաց գիշերոյ. օրագ կանուխն խոսք կերակրոյ. ինքնաբ օրն:

Médiante, ածական, իթ. միջին նշան երաժշտական խազուց. հասկերտ օրինաց երբեք:

Médiastin, ածական, սբ. միջին թաղանթ կրծոց. կօտ հիմաղը:

Médiat, ate, ածական, աձ. միջնորդական. միջակ ի

ակար · լաչէք ֆուլա · 2 · պայքէ, գաղտնի ելէլ։

Mauvis, մովէ, ած. համբակ կան աարիկ · պէր նվէ ելէլօվ տրտղէ ֆուլա։

Maxillaire, մաքսիլլէռ, ած. (ոսկր) ծամելիացը · լնկնէլ պոյնը · լնկնի (ելինլի)։

Maxime, մաքսիմ, էք. առած · ակիզբն · գանուն · գայէ։

Maximum, մաքսիմմ, ած. գեաին, վերին, բարձրագոյն աստիճան · են ելէլօվ պէրելիէլ · հաւգով ելմալ։

Mazette, մազէթ, էք. ձի յոռի. 2 · այր անգօր ի գնացս կամ ի կռիւ բեռնիս · 3 · այր անասակ, անվարժ ի խաղաս · ֆէնս ած · 2 · ելէլօվ ֆէռե ելօլօվ էլ լուլզմա նվէլէլ, ֆուլվելիլ · 3 · րեձ · լա օլմաղ · զլմաղ։

Me, ըզ, դէբ · զիս · 2 · ինձ · գէնի · 3 · գանս։

Méandre, մէանդր, ած. մանաւանդապատ ջրհան, կամ ակորելիէն գնացոց · լայ գօլլէզէլզէը։

Méat, մա, ած. անցք · խողովակ (ականջաց) · (ֆուլօվ) ելէլի, օլ · գը ։

Mécanicien, մէքանիսիէն, ած. մեքենագէտ · 2 · մեքենագործ · կ'նվէլ լ'ալ ձիւրէլ ածէլ · 2 · ալելիէլը ելօվէշը։

Mécanique, մէքանիք, էք. մեքենագիտութիւն · մեքենական ձարտարութիւն · 2 · կազմուած · մեքենական յօրինուած · 3 · մեքենայ · գեղեցիկ ֆէնդի · լ'ալ ձիւրէլ ածէլ · 2 · ելէլիէլը ելօվէշը։

Mécanique, մէքանիք, էք. մեքենագիտութիւն · մեքենական ձարտարութիւն · 2 · կազմուած · մեքենական յօրինուած · 3 · մեքենայ · գեղեցիկ ֆէնդի · լ'ալ ձիւրէլ ածէլ · 2 · ելէլիէլը ելօվէշը։

Mécanicien, մէքանիսիէն, ած. մեքենագէտ · 2 · մեքենագործ · կ'նվէլ լ'ալ ձիւրէլ ածէլ · 2 · ալելիէլը ելօվէշը։

Mécanisme, մէքանիզմ, ած. կազմուած · յօրինուած · ելօվէշ ելէլիլով · ելէլիլով։

Mécène, մէսէն, ած. պահեստնաս · թիկունք, պաշտպան ուսումնոց եւ արուեստից · մեքենագէտից · համի մեծէլ։

Méchamment, մէշամմ, մ. չարութեամբ · մէշէլով։

Méchanceté, մէշանսէթ, էք. չարաարուեստութիւն · չարամտութիւն · ժանտութիւն · 2 · չարիք · չարութիւն · 3 · չարախօսութիւն · 4 · չամանութիւն, խանդութիւն մանկանց · մէշէլ · լնկնէլ · 2 · ֆէնսէլէն · լնէր · 3 · ալմ. մեծ ածօղ · 4 · գեսաւելըէն ենասգելըէը։

Méchant, ante, մէշան, անթ, ած. ժանտ · չար · չարագործ · ամպարիշտ · անօրէն · 2 · յանդիմատ · վատաբարոյ · պոռնիկ · մէսիլ · 3 · մանկան · մէշէլով · մէշէլով · ֆէնդի · 2 · ֆէնս · ալլաֆ · էլէ խաբեայ։

Mèche, մէշ, էք. պատրոյգ · բուծին · 2 · լուցկի · 3 · պըտուտանէ · ծայր գայլիկոնի · 4 · չուանեայ ծայր մոլորակի · ֆէնիլ · 2 · ֆալ · 3 · պատրաստ · նոյ պատրաստը ածա · 4 · ֆալը ածանոտէ է։

Méchef, մէչէֆ, ած. աղէտաբարկածք · պէլա · ֆէլաչէնի։

Mécompte, մէֆօյթ, ած. վրիպանք ի հաշուել · վրէպ հաշիւ · 2 · յոյս վրիպեալ · հնազոյս օլան խանէլ · 2 · պօյա լէֆմել խոփ ·

Mécher մէլէ, ն. ծծըմբել (գործի) · (լէրսալ) ելէպրէլիլէ · (ֆըլէյ) ելէպէրէ պատրաստ լէրչէ։

Mécompter (se), ըզ մեթօյթէ, յ. իմեւր հաշուել ·

(խոբանըն) էրէնկինոփօթ, խեմիէ-
ռօթ։

Mâture, ռոպէօ, էթ. կայմը
նաւուս. 2. փայտ, աստղէ
կայմից. 3. արուեստ կան-
գնելոյ զկայմս նաւին. կայ-
մադործուվթիւն. 4. մէքենայ
մեան կանգնելոյ զկայմս. 5.
արուեստանոց կամ մեխեա-
նոց կայմից. ալէր խինէն ան-
էրկինչէրէ. 2. անէրկեն խոփըլաճօթ
օգուան, փէրչէմիէ. 3. ալէր խե-
փչիէ անէրկեն փչփօթ ատեասը.
անէրկինճիլիփ. 4. անէրկեն փչփէ-
ճիփ չարի. 5. անէրկինճի փչօփ-
փխանը, ռոպոզատը։

Maturité, ռոպէօթէր, էթ.
հասունն լինել (պտղոց).
խայծուած (խաղողոյ). աս-
քուվթիւն (յորինոյ). 2. ծե-
րութիւն, հասուն միտք. զգօ-
նուվթիւն. 3. հասուն հա-
սակ. 4. խոչխապճիլըն(վիրաց).
հասուն խոչխապճի. օլմըշ-
լօթ. փէ՛ապէ նայի. 2. ինէփ-
ալէր. ափըլլըլըէ. խունհափօմ.
3. փէռալէյկի. 4. (խօրօ) խե-
րիչի, էրէնկինճի. խեմիչիլ
ճիւրուհմի։

Avec —, հասուն խօրհրդով.
բէբէ՛յի նօալճա էլէ. ինէփպէրանէ։

Matutinal, ale, ռոպէոպէ-
նալ, ած. առաւօտեան. 2.
առաւօտին պաշտաման. ա-
պահի. 3. առպահ ասլոլիընա-
պօյէր։

Maudire, մօփէօ, ն. նզո-
վիլ. անիծանիլ. լանկի օփօ-
ռօթ. պէփ պօօա կիռէթ. լա-
նկիլէթէթ։ [անէծք. լանկի։

Maudisson, մօփէօղ, ար.

Maudit, ite, մօփ, էդ, ած.
անիծեալ. նզովեալ. 2. յա-
ուխ. վատաճար. լանկիլի.
հէլառն. 3. ֆինօ։

Maugréer, մոյ-էթ, ն.
հայհոյիլ. երդնուլ. փէ-ֆէ-ր
կիռէթ. լանկի օփօ-ռօթ։

Maupiteux, euse, մօբիդէօ,
էօչ, ած. անպուճճ. անօ-
պատրաստ. հէրհաճկինէչ։

Faire le —, երգուկ կերպա-
րանել. տրտնջել առաւել
քան պէտան. փէնափչի ան-
ֆէլ կիօռկերռէթ. լաչըճինօրէն
պէչօթէ ապլալռէթ։

Maure, ռ. More.

Mauresque, ռ. Moresque.

Mauricaud, ռ. Moricaud.

Mausolée, մօզօլէ, ար. շի-
րիմ փառաւոր, հոյակապ. 2.
շիրիմ կամ քաւարան ի յի-
շատակ ննջեցելոյց. ըն-ռօզ.
3. ալէրէր է-լ ճինազլկի։

Maussade, մօսսօթ, ած.
խաշտր. անշնորհ. չախորժե-
լի. անհամ. ֆոպօ. պէչէմ-
պիչ. խոփըլըփ-ըչ. նախօչ.
ասօսթ։

Maussadement, մօսսափըմէն,
ած. շինականապէսին. անհե-
դիդս. ֆոպոճա. լըռնաֆկի-
պիչ պէր ինէրչ էլէ։

Maussaderie, մօսսափըռէ,
էդ. անվայելչութիւն. ան-
համեմութիւն. չախորժելի հան-
գամանք. փոփօըչլըէ. լը-
ռնաֆկինիչլիփ. նախօչլօթ։

Mauvais, aise, մօվէ, էչ.
ած. չար. յոռի. վատ. վատա-
ճար. 2. տապատուկ. պժըղ-
դատկ. 3. վհատական. ձախող.
ֆինօ. փէօվէռ. փէ՛. 2. ըփը-
ռըլը. ճկֆօլը. 3. պէրօլը.
ռիհզիփէլէ։

Mauvaise bête, չարաճճի.
ապր կամ կին չարարար. ֆի-
նօ, փէհփեռ էրէչ։

Trouver —, չար ճառել.
չճառել հաճոյ. էյի կիօրէն-
հէռէթ. պէյկինհէռէթ։

— , գ. (հասել) չար. ֆինօ
(փօքմէթ)։

Il fait —, վատ ին օդը. 2.
վատանպատար է. հիվա ֆինօ
պըր. 3. փօպօլը պըր։

Faire le —, չար ինչ ապատա-
նալ. եօրֆ կիռէթ։

Mauve, մօվ, էթ. բատղա-
չուկ. մոլուշ. եպէ՛ կիռէթ։

Mauviette, մօվիէթ, էթ.
արտոյտ. 2. ապր վախա,

Mâtin, մաքին, ած. պաշտպան տան. ղեկին ելօդեր։

Matinal, ale, մաքինալ, ած. վաղասարդյց. երէկն ետկսել երէկն ետկսած։

Mâtineau, մաքինօ, ած. պաշտպան շների. ելօդեր ղեկին։

Matinée, մաքինէ, էդ. առաւօտ. ժամանակ առաւօտուս մինչեւ ցհասարակ օր. առաւօտ վեհերը. ետկսելոթ։

Mâtiner, մաքինէ, ն. եղաւնել (շան ի վերայ մատակի)։ 2. աստուել. ի շնամանել. նախատել. (ելօդեր) տեղէյի ածել։ 3. ելօդ էլի էրգելոմաթ։

Matines, մաքին, էդ. յդ. պաշտօն առաւօտին. ասլոյին առաւօտի։

Matineux, euse, մաքինէօ, էօզ, ած. վաղասարդյց. երէկն ետկսած։

Matinier, ière, մաքինէր, էռ, ած. L'étoile matinière, արուսեակ. առաղ առաւօտին. առաղ երէկսեալ։

Matir, մաքէր, ն. անփայլ, աղօտ գործել. (ի—ել) փանուփելմաթ։

Matois, oise, մաքուա, ազ, ած. խորագէտ. խորամանգ. ֆինուազ. ետրնաս։

Matoiserie, մաքուազըթ, էդ. խորագիտութիւն. խորամանգութիւն։ 2. խարէութիւն. ֆինուազըթ. ետրնազըթ։ 2. հնար։

Matou, մաքու, ար. կատու էմուկայ։ 2. այր անհաճոյ. խոտոր օլմալը ելէր. երէկ ելէր։ 3. նախօլ ածար։

Matras, մաքաս, ար. երկայնափող արուակ տարրալուծից. ելնեաճը էմակի։

Matricaire, մաքրիկէր, էդ. արգանգախոտ. վրուտիկ օխտ։

Matrice, մաքրիս, էդ. արգանդ. 2. բովք. 3. մայր նշանակիր. կաղապար. 4. օրինակաւոր չափ կամ կշիռ. 5. մայր արձանագիր հարկաց. բահի. անա բահի։ 2. մաքին օձուելը. մաքին։ 3. հոգոյական երկրագործ. 4. երկրիս էօթօ խորիս այսբը. 5. վերի էդպրնաձեւ։

Matrice, մաքրիս, ած. մայր (եկեղեցի, լեզու). գլխաւոր, պարզ (երանգ)։ դալ (ելնել)։ անա (ելնել)։ ածել (բերել)։

Matricide, մաքրիսիթ, ար. մայրասպան. 2. մայրասպանութիւն. անօրէնը երկրիս։ 2. անօրէնը երկրիս։

Matriculaire, մաքրիկիւլեր, ար. արձանագրական ի մատենի անուանց. որը ընդունելի տեղիներուն ներկիլ ածիս։ —, ած. (առարք) արձանագրի անուանց. տեղիներէ երկրէս ընդունելի (վերի)։

Matricule, մաքրիկիւլ, էդ. արձանագիր անուանց. ցանկ ընկերաց. 2. արձանագրութիւն կամ գիրն զանազան ընկերի ուրաք ի մատենի. 3. առանձին արձանագրի. նոյն տեղիներէ. ոչ ընդունելի անա տեղիներէ. 2. տեղիներէ կերկրէս. 3. տիրիւթեան անէերբերէ։

Matrimonial, ale, մաքրիմոնիալ, ած. ամուսնութեան. ամուսնական. նէսեհի։

Matrone, մաքրոն, էդ. մանկաբարձ. 2. տիկին. կոտ. 3. հանգիստ. ետրեն։

Matte, մաթ, էդ. անմաքրած կամ չզտուած քարաւոր բրայական նիւթոց. երբեմն օրոնմալը մաթեն տիւկերի։

Maturatif, ive, մաքիւրատիֆ, իվ, ած. (դեղ) հասուցիչ, թարախաբեր. խոցոյը երթիւրերէն. երթիւրերէն (ելնել)։

Maturation, մաքիւրասիօն, էդ. եփելն, խայծելն (պտղոց)։ 2. թարախելն, հասանելն (վիրաց)։ (երկվերէն) օլմալը։ 2.

գնել գկայմ. գարդարել կայմը. ուրիշն տիրելէն տիրել. ինծի տիրեր ես։

Mâtereau, մաթըօ, ար. փորրիկ կայմ. ինչէ ու տիրել։

Matérialiser, մաթէրիալիզել, ն. նիւթեղէն համարել. նիւթ դնել. վերածել ոգի. մարդ խօսք ձեռնէն էլլաս եմ։

Matérialisme, մաթէրիալիզմ, ար. նիւթականութիւն. մերժողական էութիւնը։

Matérialiste, մաթէրիալիզմ, ար. նիւթականն. նիւթ ապաշխ. փիղոսոփայ որ զանձնայն ինչ նիւթեղէն համարի. մերժողական էայս խորհուրդին հետ չկրնան ընդունիլ։

Matérialité, մաթէրիալիթէ, էթ. նիւթականութիւն. մարմնաւորութիւն. տարրասորութիւն. ձեռնհասութիւն։

Matériaux, մաթէրիօ, ար. յթ. առաջնք. նիւթք. ուրիշներ. մարդիկ. ուղղիչ։

Matériel, elle, մաթէրիէլ, ած. նիւթեղէն. տարրասոր. նիւթական. 2. խոյզր. անհարմար. 3. թանձրամիտ. մարդ. ձեռնհաս. 2. գործ. 3. գործ ուրիշներու։

—, ար. նիւթական պիտոյք. կազմած. կահ. ապրանք. մարդիկ կամ ձիեր. ինծիմ. ուրիշներ։

Matériellement, մաթէրիէլման, ած. նիւթապէս. ըստ նիւթոյն. 2. խոյզրաբար. անհարմար. ձեռնհաս. ձեռնհասութեամբ. 3. գործով։

Maternel, elle, մաթէրնէլ, ած. մայրենի. մայրական. անոյշ հանգստու. անոր ինքնիշխանութիւն. անոր (ընտանիք)։

Maternellement, մաթէրնէլման, ած. մայրաբար. որպէս մայր. անոր ինքնիշխանութեամբ։

Materniser, մաթէրնիզել, ն. նմանել մօր. անոյշ գիրկ. անոր ընտանիք։

Maternité, մաթէրնիթէ, էթ. մայրութիւն. անոյշութ։

Mâteur, մաթօր, ար. կայմագործ. կայմայարդար. ձիերնէն. ձիեր տիրոջ խօսքն, տիրոջ։

Mathématicien, մաթէմաթիսիէն, ար. ուսող. մաթեմատիկոս. բնչ. Ի՛նչ մի՛ բնչ։

Mathématique, մաթէմաթիք, ած. ուսողական. մաթեմատիկան. Ի՛նչ բնչ։

—, էթ.) ուս.

Mathématiques, էթ, յթ.) ողութիւն. Ի՛նչ բնչ։

Mathématiquement, մաթէմաթիքման, ած. ուսողութեամբ. ուսողապէս. մաթեմատիկապէս. բնչ։

Matière, մաթիէր, էթ. նիւթ. հիւթ անիւթ. 2. նիւթ (ճաշակ). 3. առարկայ. 4. պատճառ. 5. իրք. գաւառ. խնդիր. 6. թարախ. խիտաւորա. առաջանդ. հեչ. ոչ. տարի. 2. (ոչիւ տէլուքն) տարի. պատ. 3. տէրէ. 4. ուղիղ. վէճ. 5. նեղանի. չէչ. պահ. 6. էրէ. փորձ։

— médicale, բժշկական գիւտութիւն. Ի՛նչ խոսիմ։

Matin, մաթէն, ար. առաւօտ այգ. 2. ակիզբն. 3. ժամանակ յառաջ քան գիմիջօրեայ ապահ. 2. գալըմընէ. 3. ընչ։

Un beau —,) յաւուր

Un de ces matins,) միւմ. օր մի յաւուրց. Ի՛նչ ի՛նչ բնչ։

—, ած. այգուց. ընդ այգն. առաւօտլայն։

De bon —, ընդ այգն ընդ առաւօտն. չէն ապահ. ինչ ընչ։

Mastupration, **Masturbation**, հոգեբ. ինքնա-պղծութիւն։

Masturber (se), հոգեբ. ն. ինքնակամ. ինքնապղծել։

Masulipatan, հագ. տեսակ մը բամբակեայ հիւսուածոյ։

Masure, հագ. տուն խարխուլ։ 2. աւերակ. փլածք. ԵՐԵՍԱՄԵՐ ԻՐՈՅ ՆՈՅՆ ՊԷՍ ԵՒ։ 3. խրճիթ. վերջին ստորին աստիճան։

Mat, ate, հագ. ած. անփայլ. աղօտ։ 2. ծանր. խիտ. հոծ. գոտեռած. ԵՐԵՔՈՒՆԵՑԻ ՅԻՆՈՍՑԻ։ 3. ալէր. խմբ. ԲԱՒԱԿԱՆ։

Mat, հագ. ար. պաշարումի ժամանակ մը ռազմիկներ ի ռազմիս համար։ ՀԱՂ ՀԱՆ։

Donner échec et — à qn., ամենեւին իսկ զեր ի վերոյ լինել ումիք. ԱԶԴԵՒՆԻՆ ՊԱՏԱՐԱԳԵՑ ԵՒՆՔԸ։

Mât, հագ. ար. կայմ. ԱՌԷՋԻ ԳԵՒԱՅ։

Matador, հագ. ար. ցլասպան. 2. աւազ քարաձեւ (յայլմէտ գունոյ ի քարտիսի խաղոյն). 3. այր աւազ, մեծաւուն. ԱԶԳԷՐ ԼԻՆԵՐԷՆԻՑ ՊԱՏՐԱՍ ԿՈՂՔԻՐԵՆ. 2. օյտն տեսակ ընտանեաց են պչրուտ ծոչ. 3. ՆԵՐՔԷՆ. ՀԱՐԱՒՈՒ ՏԷՐ։

Matamore, հագ. ար. մեծամտան. պարծուկ. որ մեծամեծս կոտորէ. 2. հայհոյասոկ. ՓՈՐՁ ՓՈՐՁԻ ԵՒԵՒ. ԳԵՀԿԱՏԸՐԼԵՔ ԽՈՍԵՑԱՆ. 2. գոպեռուք։

—, էք. խաւարտիին բանաստղից. ԻՒՐ ՓԱՅԾԱՒ ԷՍԱՆ ԼԵՔ ԴԵՕԼԻ ԸՆԵՍՔ։

Matassinade, հագ. էք. կաքաւր խեղկատակաց. ՀԱՏՈՒԼԻՒ ԽՕՐՈՒԶ։

Matassiner, հագ. ն. կաքաւել զպար խեղկատակաց. ԽԵՂԿԱՏԱԿԵԼ. ՀԱՏՈՒԼԻՒ ԽՕՐՈՒԶ ԽԱՒՏԱԿԵԼ. ՀԱՏՈՒԼԻՒ ԽՈՒՓ։

Matassins, հագ. ար. յ. կաքաւր, պար խեղկատակաց. 2. խեղկատակ կաքաւիլը. ՀԱՏՈՒԼԻՒ ԽՕՐՈՒԶ. 2. ՀԱՏՈՒԼԻՒ ԲՆԱԿՉԱՒ։

Matelas, հագ. ար. անկողին. բազմական. պատուտա. 2. բարձ փորրիկ. ԴԵՕԼԻՒ։ ԼԻՆԻՒ։ 2. (ոտպոտ) ՏԻՒՐ։ ԽՈՒՐ։

Matelasser, հագ. ն. պատուտակներ յօրինել. ՀԱՒՈՒԼ ԽՈՐԻՒ զբարձ. ԼԻՆԻՒ ՓՈՒԼ ԴՕԼՈՒՐՔ։

Matelassier, ière, հագ. ար. ած. կողնագործ. բարձագործ. ԼԻՆԻՒԵՑԻ. ԽՈՒՐԵՑԵԼ։

Matelot, հագ. ար. նաւավար. նաւարդ. նաւաստի. 2. ուղեկից. օգնական նաւ ի նաւավարս. ԼԻՆԴԻՒ. 3. ԼԻՒՒԻ. ՊԼԻՆ ԼԻՒՔ։

Matelotage, հագ. ար. ռոճիկ, ժամական նաւավարաց. ԼԻՆԴԻՒ ԽՆԻՔՆԻՒ։

Matelote, հագ. ար. կերակուր ինչ կամ հանդերձանք ի ձկանց. 2. կաքաւր, պար նաւավարաց. ՊԻՒՐԼԻՒ ՊԻՒՐԼԻՒ ՊԱԼԵՒԱՆ ԼԻՒԵՒԼԵՑ ԼԻՒՔ։ 2. ԼԻՒՓԻԼԻՐ ԽՕՐՈՒԶ։ A la —, ըստ պայմանի նաւարաց. ըստ նաւավարաց. ԼԻՒՓԻԼԻՐ ԽՈՒՐԼԵՑՆԻ։

Mater, հագ. ն. պատել, պաշարել զՔԱՂԱՔԱՑՈՒՆ ի սաստիկ խաղս. 3. ՄԱՒՈՒԶԱՆԵԼ, ՃՆՇԵԼ (զմարմին). 3. նուաճել. ՀԱՆԱՐՀՆԳՈՒԶԱՑՆԵԼ. ԼԱՀՄԻ ԼԻՒՔ։ 2. ՐՈՒՔՓՈՒԹԻՒՆ ՊԱՀԵԼ ԼԻՒՔ։ ՐՈՒՔՓՈՒԹԻՒՆ ԶՊԱՏՔԼՈՒՄՔ. 3. ՊՆԵՒԼ ԵՂՔ։ ՐՈՒՀԼԻԼ ԼԻՒՔ։ ՓՈՒՐՀԼՈՒՄՔ։

մախիչ օձուղը · 6 · պիեր օձ· ֆօ· 7 · ուֆօռ կիպ-լլէ-, ուլիէլը պէյէնէ։
En —, համօրէն · միահամուռ · միահաղոյն · հեֆօ պէրթէն։
— d'eau, ր · Massette.
Mâsse, ռա, էֆ · գրամ եւ գնալ ի խաղտ · օյօռնա ֆօնուլըն ուէլլէ։
Massepain, ռաքբէյ, ար · քարար ի նշոյ եւ ի շաքարէ · պոռիլ վե լէռերլէ խոռոր էլէ · պոֆլուկ։
Masser, ռաֆ, ն · շփել · մարձել ձեռօք · 2 · խմբել · պումարել · կարգել մի նկատ) · օվմաֆ · էլլէլէ պռոմաֆ · 3 · (նաֆլռա) լէոէլլէռէ ֆօթ էրինէ։ պէրնէ։
Mâsser, ռաֆ, ն · գնել (արձաւի) ի խաղտ · օյօռնէռա օրինա (ուէլէ) ֆօմաֆ։
Massette, ռաֆէր, էֆ · ուռնակ ինչ մնրական · պէր ոօյ ֆէրռան։
Massicot, ռաֆիֆօ, ար · լուռ խնդկինաց · լէօմլէֆ · ըէրը։
Massier, ռաֆէ, ար · գաւազանակիր · ռաո ինալըռան։
Massif, ive, ռաֆիֆ, իվ, աֆ · ձուլածոյ · ձոյլ · միապաղաղ · 2 · հոծ · կուռ · յաղիճ · հաստամեաս · մեծամասիմն · ծանր · 3 · խոշոր · անհարթ · լիանձր · պեօռէ եէէֆոէր · ռօմ · 3 · ոըէ · պէրնէ · 4 · ըէր · 3 · ֆռա · եռռուռնէ · եօռնա։
—, ար · առմ հիման · 2 · լիանձրախառն անառատակ · լիաուռաք · ինէռել պէլռէը · 3 · ոըէ օրմանըէ։
Massivement, ռաֆիվըմէ, ռ · հաստատնինան գործուածմամբ · կարի · պէրնէռէմէ։
Massiveté, ռաֆիվէըէ, էֆ · հաստատնիան գործուածառուռաքութիւն · պէրնէռէմէ · էէթ · ֆռէըէռէըէ։
Massorah, ռաօռա, ի էֆ ·
Massore, ռաօռ, ի քրնաէռուֆիւն կամ ընտռուֆիւն էբբռայական բնագրի ևառուածաշունչ գրոց · էֆնէ՝պէ ռաֆպռէ՝ռէ ֆէրնէնէն ինէֆիվէ։
Massorétique, ռաօռէթիք, աֆ · քնինական, քնաբական ի վարդապետացն Հրէից (օրինակ Մասրէ Գրոց) · ինէֆիվ օյօռնէռէ (էֆնէ՝պէ ռաֆպռէ)։
Massorète, ռաօռէթ, ար · քնինէ, քնարիչ բնագրի ևառուածաշունչ Գրոց · էֆնէ՝պէ ռաֆպռէ՝ռէ ֆէրնէնէն։
Massue, ռաֆը, էէ · բիր · ձաղկ · միաձակ · ըօֆօռդ · չէրըռէ։ լըռէն։
Coup de —, ապէռաք · ֆէրռէ։
Mastic, ռաֆթիք, ար · մաստաքէ · կիւ · 2 · ասիճձ · սինձ իսկ սխառան · ռաֆըշ · ռաֆռաֆէ · 3 · չէրէչ · ռաճառ։
Mastication, ռաֆթիքասիօն, էէ · ծամելը · չէյնէմ։
Masticatoire, ռաֆթիքաֆռառ, ար · գնդ ծամելոյ · չէյնէյնէֆէ իլըճ։
Mastigadour, ռաֆթիգաֆռառ, ար · գանգաուսանգ ի գրգռել գլօրձուհս ձիոց · ռուլռաք ինէրնէյնէֆէ կիմ։
Mastiquer, ռաֆթիքէ, ռ · մածուցանել · մաստաքէիւ · կցել ասրընձով · ռաճառ ռօլռ եռռըշլըըռռէ։
Mastodonte, ռաֆռօֆօնթ, ար · պոկաժանի · անառուն յոբոյ ատամունս կայցեն գընդակք նման պտկանց · կոճէ ինդ եռռուռնըշլը ինչլէռէ օլռ եռռի չէման հայվանը։
Mastoïde, ռաֆռօիտ, աֆ · էէ · պոկակերպ (գլուխ ծամելոյ) · կոճէ պէչէի։
Mastoïdien, enne, ռաֆռօիտիէն, էն, աֆ · (ծակ) պոկակերպ գլխոյ ծամելոյ · կոճէ՝իվռէ չէնէ պռշըըն (ոէլէչի)։

Martyrer, մարտիրոս, ն. տանջել. եղելոյն վերծ.։

Martyriser, մարտիրոսել, ն. ապատանել մահուամբ մարտիրոսեան. մարտիրոս առնել. 2. տանջել. լսկել. չհինա խնդել. 3. խոչեմեն, եղելոյն վերծ.։

Martyrologe, մարտիրոսոլոգի, ար. վկայաբանութիւն. պատմութիւն մարտիրոսաց. չհինաւոր հինոյեան։

Martyrologiste, մարտիրոսոլոգիչ, ար. վկայաբան. մատենագիր պատմութեանց վկայից. չհինաւոր հինոյեան։

Marum, մառօմ, ար. հաւնաւորկ. խառ ինչ. մերմահոտ. հոտով խալ չիոյեան։

Mascarade, մասքառատ, իգ. խումբ դիմակաւորաց. դիմակաւորք. 2. ծպտանք. դիմակաւորութիւն. 3. կաքաջ դիմակաւորաց. 4. երգ պարուց դիմակաւորաց. 5. կեղծիք. մասքարատը պիրուհս. մասքարատ. 2. ընդոծիլ. մասքարս եղյանիկնիկ ներք. 3. մասքարս խօրոտը. 4. մասքարս խօրոտը մասքարը. 5. սարսուռ չահերը. սոխուկ ինօսերերիչ։

Mascaret, մասքարե, ար. սատակ խաղացք ջուրց ծովու. պատճառն չիոտերնիւն վերոյ։

Mascaron, մասքառօն, ար. անհեթեթ գլուխ ի կամարս կամ յաղարս. վերջը խոյօտ չերտը խաչերինի ֆօնաւոն այերը վերև։

Masculin, ine, մասքիւլէն, ին, ած. արական. առնական (սեր). ինչիւթեր երթեին պայեր չերեր։

Masculinité, մասքիւլինիթե, իգ. արուիթիւն. արուութիւն. երթերչիւթ։

Masque, մասք, ար. դիմակ. 2. դիմակաւոր. 3. պատրուակ. պատիր երեւոյթ. մասքարս սարսուռիւ. 2. սարսռիլ. մասքարս. 3. վերջը. սոխուկ ինօսերերիչ։

—, իգ. տգեղ կին. չերթին ֆարը։

Masquer, մասքէ, ն. դիմակ արկանել. ծպտել. 2. պատրուակել. ծածկել. սարսուռ ֆօրթ. մասքարս չերթերինիւն օծիսք. 2. գաղտնաբար խօրոտ։

Massacrante, մասսագրանթ, ած. իգ. վէս. յատկապ. իրնիւղ. խերս։

Massacre, մասսագր, ար. կոտորած. ապանութիւն. նախճիրք. 2. խալամ եղելութիւն կամ այծեմանն. 3. յոռի գործիչ. խանդարիչ. չերտչէն. 3. կեղծ խոյօտ ֆարաճա վերևսան. 3. ֆինա իչեկեղեի տերեզաց եղելի։

C'est un —, եղո՛ւկ. խաչե՛ր։

Massacrer, մասսագրէ, ն. ապանանել. կոտորել. 2. եղծանել. խանգարել. վնասել. 3. յոռի յօրինել. հարեւանցի իմն գործել. 4. վիրաւորց գործել. չերտաբ. եօլտերերե. 2. պօշտաբ. պերապա երիչ. պերերերե. 3. ֆինա խաբաճաբ. խոսիանն վերօչ եչերերե. 4. գայերիչ խարապաճաբ։

Massacreur, մասսագրօռ, ար. ապանիչ. կոտորիչ. չերչէն եղեն. եօլտերերն։

Massage, մասաճ, ար. չիրնիչ, մարձելն (զմարմինս). (ինէն) օվալաս։

Masse, մաս, իգ. կոյտ. չիղջ. գումարութիւն. բազմակութիւն. ժողով. 2. ձոյլ. գանգուած. քծուար. 3. գրամագլուխ. 4. ուռն, կռան քարակոփաց. 5. քարահարած. 6. մահակ երկաթի. 7. գաւազան արծաթի ածոյր, ոսկեծայր. պետ. երչէչ. երերեան. 2. իմիրա. խոռոչ. պերերերե. 3. վերձայեր. 4. պերերերե. 5. ինչ

Marsouin, ծով-խոյ, ար. ծովախոզ. փչիթա փծուղա:
Vilain —, այր ձաւագէմ եւ ժանեաւոտիկ եւ ազուտզի. նիւթին վէ փիրէ փիմոք:
Marsupial, ale, ծոթիկ, ածական. պարկաւոր. (անասուն) այր իցէ պարկ ի վերայ որովայնի. ֆուրնը ի-պիրնաք ծոչպուզը ըլան (հայվան):
Martagon, ծաղկոյն, ար. վայրի շուշանի-ի-պան ի կիմպոք:
Marte, տ. Martre.
Marteau, ծուռը, ար. ուռն. մուրճ. 2. ուռն գրան. պիտիճ. 2. ըռիլոք:
Avoir un coup de —, ուռնել այլանդակ ինչ ասվորութիւն. ունի խոյս- օլմաք:
Martel, ծուռել, ար. — **en tête**, խելթ. կասկած. հոգ. ֆույը. ֆի-ֆի-նէ. ֆուրսան-ի-. փի-պի-նճէ:
Martelage, ծուռըլաթ, ար. նշան սրճայ ի հատանելի ծառս անուսուի. օրմանտա փէ-պիլիճէ ապաճլուքս ֆընուլան պիտիճ նիշանը:
Marteler, ծուռըլէ, ն. հարկանել ուռամբ. կռել. 2. յօրինել բազում աշխատութեամբ. 3. նեղել. կոշկոնճել. անհանգիստ առնել. պիտիճլէ-պիտ. փօյէ-պ. 2. ըսի զհոգին իւր խոփոք. 3. ի-ա, ուրիշին վէրմէ:
—, ն. բայնա դնել. խուվ ֆօփոք, խոփոք:
Se —, յ. հոգալ. վշտանալ. ասատալ. ֆույը էհիպ. ուրիշին պիտիճ. ի-պուլանմոք:
Martelet, ծուռըլէ, ար. ուռն փոքրիկ. պիտիճիկ:
Marteleur, ծուռըլըօ, ար. ուռնած. հարկանող ուռամբ. պիտիճչիյին:
Marteline, ծուռըլին, էթ. քարտաբագի-ա-ապատարմուրճ քարակոփող. փիլիճ պիտիճ. իլնը պիտիճի:
Martial, ale, ծուռըլ, ածական. Աթենասն. պատերազմական. մարտիկ. 2. երկաթախառն. ճիճնի. 3. փերլի:
Loi martiale, պատերազմական օրէնք որով գաւառական պատգ, խառնի որպէս ի պատերազմի՝ կառավարին. պիտիճ-ի հուքումէյ:
Martin, ծուռին, ար. կիսանեղէս փիղիպոսան կղզեաց. Փիլիպէ ապուլյուճը ֆուրս ի-ա:
— pêcheur, ծովակառն ճայ. [ծուռին:
Martinet, ծուռինէ, ար. վայրի ծիծառն. 2. աշտանակ փոքրիկ. 3. խարազան գպրոցի. 4. ուռն (պօրիաց). տոպ ֆըրլանդըճը. 5. փիլիճ եւ պիտիճը. 6. ֆուրնի-ի ծուռ. 7. (փէյիրճէն) պիտիճիճ:
— pêcheur, տ. Martin-pêcheur.
Martingale, ծուռինկ, էթ. փոկ ինչ գլխոյ երիւարի՝ որ ի կարի ինն զգլուխն ի վեր ամրանոցէ. 2. խաղ կրկնապատիկ գրամով. ոմն պուլըն փէտ ըզէ ֆուրը ֆուլ-պըրծուըն պէյի ի-ինն ֆույը. 2. ի-է ֆուրըն օյնամա:
Martinisme, ծուռինիզմ, ար. մարտինականութիւն. Մարտինիզմի ֆըրճա:
Martiniste, ծուռինիստ, ար. Մարտինեան. Սէն մարտինեան աղանդաւոր. Սէն Մարտինն ծէզիճուլէթ:
Martre, ծուռը, էթ. կզաքիս. 2. մորճ կզաքսի. պէրփէվ. 2. պէրփէվ պէրէթ:
Martyr, tyre, ծուռթը, ար. եւ էթ. մարտիրոս. վկայ. 2. չարչարեալ. տանջեալ. պիտիճ. 2. խիճնէ, էշխերի պիտիճ:
Martyre, ծուռթը, ար. մարտիրոսութիւն. 2. տանջանք. տառապանք. չարչարանք. պիտիճլիք. 2. ճիճնը. էշխերի. պէյոճլի:

մաք. 5. բիւր, հայերէն եղիսէ. 6. կը-ներգործէ. եղէմ, իջեցուի եղիսէ. ներկերգէ. անկասկած, —, ը. անձն, մեծամասն (ծամասց). 2. ցուցանել, առաջանոց (ձեռ) գնասակն. ցուցանել (ժամացուցի արեւուն). 3. յանկն անկանել. (ապաց) պէտքէ. 2. (ոնէ) տէր կերպէ եղիսէ (կը-ներգործէ. 3. կը-ներգործէ. 3. կը-ներգործէ. 3.

աբ. ծաղրալից նկար. փոքրիկ արձան անհգեց. 2. արձանաւոր երկաթի կրակարանի. հատկաբեր խոտերէ պատրաստուած սանր. 3. պէս նրա ծաղկի պէսին:

Marnage, մարնաժ, աբ. ցանելն, խառնելն հող կրախառն. խոշոր տերեւներ ծածկած տալմ, փոքրերը:

Marne, մարն, էգ. կրախառն հող. տերեւներ ծածկած:

Marner, մարնէ, ն. պատրաստացուցանել զերկիր կրախառն հողով. ցանել, խառնել հող կրախառն. տերեւներ ծածկած խոշորները տերեւներ ծածկած փոխած:

Marneron, մարնըռօն, աբ. պարզել կրախառն հողոյ. տերեւներ ծածկած փոխած, չէ պատրան:

Marneux, euse, մարնը, խօզ, ած. (երկիր) կրախառն հողով. տերեւներ ծածկած օդն (խոր):

Marnière, մարնիէռ, էգ. փոս, բաւք կրախառն հողոյ. տերեւներ ծածկած խոր, օձաձ:

Maronite, մարօնիթ, աբ. Մարոնի. Մարօնի:

Maroquin, մարօքէն, աբ. տեղ. մաշկ այծենի կամ ոճխագոյն. տախտակ:

Maroquiner, մարօքինէ, ն. պաղպել իբրեւ զտեղ. նմանեցուցանել մաշկի այծենոյ. տախտակած զերկրինէ:

Maroquinerie, մարօքինըռի, էգ. տեղականոց. 3. տեղ կագործուհին. տախտակած տերպատրաստութեանէ. 2. տախտակածքարէ:

Maroquinier, մարօքինիէ, աբ. տեղագործ. խաղախորդ մաշկի այծենոյ. տախտակածք:

Marotique, մարօտիք, ած. մարտահան (տճ). (նամակ) գրեալ ըստ հին բարբառոյ. խոտ լինած էլ խոպանում:

Marotte, մարօտ, էգ. ցուպ յիմարութեան. 2. յիմարութիւն. նեխի յիմարցուցիչ. ցանկալի իրք. պերճանէ առաջը. 3. տէրտ:

Maroufle, մարուֆլը, աբ. խաբեբայ. բիրտ. ղտոտ. խոշոր:

—, էգ. սոսինձ նկարչաց. նոսրեալ խոնարհը:

Maroufler, մարուֆլէ, ն. օծանել կամ մածուցանել սոսնձով գլխուն կողմն նկարելի կաւայն. նոսրեալ օլանաճ տերեւներն աբ խոտրիները խոնարհեալ, խոնարհեցնել:

Marquant, ante, մարքան, անթ, ած. նշանաւոր. երեւելի. տեսանելի. ներքև բան. պէսէս:

Marque, մարք, էգ. նշան, նշանակ. 2. նիշ. գրագիր. կնիք. 3. կնիքոց. 4. բաժ կնքանշանի. 5. խարան. 6. վերք. երաշխիք. ապի. 7. պիտակ. 8. վկայութիւն. հանդէս. նշանակի. 9. հետք. նշմարքանք. նիշան. 2. գտնել. գտնիք. 3. գտնել գտածոյ. նկարի. 4. գտնել վերնիք. 5. գտելման. գտնել. 6. պերճ. խոտ նիշանը. 7. պէտ. 8. խոպոտ. պերճերի. նիշան. 9. էն:

Gens de —, արք նշանաւորք. աւագ արեար. ղերճերի. ղերօհերէն պերճէր:

Faire porter ses marques à qn., գանալից չարագան առնել. պերճերի ծո որ էգրերճերի պերօտ:

Marquer, մարքէ, ն. նշանել. գնել. նշանա. նշանակել. գրագրել. կնքել. 2. խարել. 3. ապի գրծել. ծողոլ հրաշէպս. 4. ծողոլ հետս, նշմարանս. 5. հատատատել. ատհմանել. 6. ցուցանել. յայտ առնել. նիշան էօմոտ. նիշանլոմոտ. գտնելոմոտ. 2. գտելոմոտ. (ոճը նա) գտնել գտոմոտ. 3. պերճերէտ. 4. էն, ծոր պրոտ-

քացախ համեմատար · ուբէյնի եւ ելբէրտէ · պէրէնէյ, տալ-տաղայա ֆօմաէ ։

Maringouin, մարէնկուէն, ար. ամերիկեան մժղուկ · Ամերիկա պէրէ պէնէյ ։

Marinier, մարինիէ, ար. նաւորդ · նաւավար (գեաղի) · (լայ) կնփնիւէ ։

Marionnette, մարիօնէթ, էթ · պաճուճապատում · 2 · կին կարճ հասակաւ · 3 · անձն ի թելեւսմամ կամ յողդողդ · ֆօրթլա · 2 · զօրաւոր ֆարը · 3 · խոչիճ ութըլլը · ալէրտիրէր էնէյ ։

Joueur de —, լաթախիլ · ֆօրթլաճը ։

Marisque, մարիւթ, էթ · ագգ ինչ ի թզղ · պէր ճինն ընդեր ։

Marital, ale, մարիթալ, աճ · առն· այրական · կանամէտղ · ֆօմայա մարեսոս · պէնէյ ։

Maritalement, մարիթալըճմաի, ած · որպէս այր · զօրէն առն ամուսնաւորի · 2 · իբրեւ այր եւ կին · իբրեւ ամուսնաւոր · ֆօմա իլուի · էրճիւ · 3 · ֆարը ֆօմա իլուի · նէյէ մէնէ իլուի ։

Maritime, մարիթիմ, աճ · ծովեզերեայ · ծովամիջեայ · 2 · ծովագնաց · նաւարկող (ագգ) · 3 · ծովական · ծովային · պէնիկ ելէնըբնարէ · ռահիւլ · 2 · կիմիճի, ելէնէյէ կիպճիլէյէ վէրիլ (միլէրի) · 3 · գաճիրի ։

Maritorne, մարիթօռն, էթ · կին ագեղ · էլէրէին ֆարը ։

Marivaudage, մարիվօվաժ, ար · սեմիւեմիճալ ոճ · էէ+ խօսկինէրէ խոիլաճ ։

Marjolaine, մարժօլէն, էթ · բնաւանի զօմիրակ · էէ+լէ+ օրոս ։

Marjolet, մարժօլէ, ար · պատանի քծնող կանանց · տարփաւոր · վէնէիլէրէ սէ+ բէ+նէն պէլի ֆոնը ։

Marli, մարլի, ար · ագգ ինչ չղպարլի · պէր նէվ պէ+ բէ+նիճի+ ։

Marmaille, մարմայլ, էթ · մանկտւակ · զըտ+ չզճաճ ։

Marmelade, մարմըլատ, էթ · բանդակ · ֆրէ+ֆրոս · եղնի բէ+նէ+ ։

En —, ճմլեալ · չաճկաճեալ · եղնիլիչ · էէ+րա է+ խալ օրոս ։

Viande en —, միս չոյժ եփեալ · էէ+ զը+ էէ+նիլ եր ։

Marmenteau, մարմընթօ, աճ · (ծառ) ի ծղեալ յանառաի առ զարդուէ · պէ+նիլճէ · դրաբըճըլ (օրոն ագճը) ։

Marmite, մարմիթ, էթ · սանպպան · ինկնճէրէ · չէօվլէ+ ։

Un écumeur de marmites, հագկատակ · պատառաբոյծ · ֆուֆատէ ։

Marmiteux, euse, մարմիթօ, էօշ, աճ · ցաւած · հէք · խոռնէիճճաճ · պէրէպէնօ · ութիւլ ։

Marmiton, մարմիթօն, ար · մանուկ, ապատաւոր խոհանկերոցի · կամէ ։

Marmitonner, մարմիթոնէ, չ · ապատաւորել ի խոհանոցի · յաձախել ի խոհկերոցն · կամնէլըէ կիմէ+ · ոըէ ոըէ մաղախա վարճէ ։

Marmonner, մարմոնէ, ն · բրթճնիլ · ճըբլըտանճաճ ։

Marmot, մարմօ, ար · մըռուճ առիճակապիկ · 2 · ագեղ, պլյանդակ արձան · 3 · մանկիկ · սէ+լէլը չէ+ պէ+ · 2 · օթոնան խոճօթ ինչուան պիչինէիչ ինալիւը · 3 · էի+չէ+ չջճոճ ։

Croquer le —, սպասել ընդերկար · սուբան սալաթըյա պէ+լէ+ ։

Marmotte, մարմօթ, էթ · ապպէան մուկն · 2 · ապղիկ · գոզ ըզլաը · 2 · էբզէբզաչ ։

Marmotter, մարմօթէ, ն · չընկիլ · մրմնկիլ · բրթճ ընկիլ · հօմօբրանճաճ · ճըբլըտանճաճ ։

Marmouset, մարմուզէ ·

Margriner, *տառ-ինել, ն. պրել, նշանակել իլուսանցս. հալեյե խոպմոք։*

Margot, *տառ, էք. կրաքար. 2. անծիծ. 3. կին չապկիապզի. պենիչ ֆորըտը. 2. սոֆըըլան. 3. լոֆըըլան ֆորը։*

Margouillis, *տառ-ոյլէ, ար. ցեխ. տիղմ. մօրատ. լոմոբլա- խեր. պոլոտ։*

Margrave, *տառ-ավ, ար. եւ էք. սահմանակալ կոմս. սահմանակոմս (իգերմանիա). տարբաֆ։*

Margraviat, *տառ-ավէա, ար. սահմանակալ կոմսութիւն. սահմանակոմսութիւն. տարբաֆլըք։*

Marguerite, *տառ-իթ, էք. մարգարտիս ծաղիկ. 2. մարգարտիս. եվևլ պեհար ընէյէ. 3. ինճի։*

Marguillerie, *տառ-իյէ-ի, էք. վերակացութիւն եկեղեցւոյ. փէլեռ նոպըրը։*

Marguillier, *տառ-իյէ-իէ, ար. վերակացու եկեղեցւոյ. փէլեռ նոպըրը։*

Marl, *տառ, ար. ապր. կանամիլ. ֆոճա. ղէվճ։*

Mariable, *տառ-ոլը, ած. կարող յամուսնութիւն. ամուսնանալի. արուամ մարդի ամուսնանալ. եվէնեկվէր։*

Mariage, *տառ-ոժ, ար. ամուսնութիւն. 2. հարսանիք. 3. օժիտ. պաշտաօնական. եվէնեհ. ձէ-ոհ. 2. փէ-յէ-ն. 3. ֆէհեղ. ղեհր։*

Marie-grailton, *տառ-ֆռայէօղ, էք. հին ապեղ եւ աղտոտ, ղէրէին վէ փէրէ ֆորը։*

Marié, *տառ-իէ, ար. փեսայ. ամուսին. ամուսնաւոր. ֆէ-վէյ։*

Mariée, *տառ-իէ, էք. հարսն. ամուսին. ֆէվէն։*

Marier, *տառ-իէ, ն. ամուսնացուցանել. պաւգել. 2. կապել. զօգել. միտքանել. եվէնեկվէր։*

Se —, *յ. ամուսնանալ. եվէնեհ։*

Marieur, euse, *տառ-իէօռ, էօզ, ար. եւ էք. ամուսնացուցիչ. սահմի ամուսնութեան. եվէնեկվէրիճ. ձէ-ոհ ղիյանճըը։*

Marin, ine, *տառ-ի, ին, ած. ծովական. պէրէ-ոյէ. պոհրէ. պենիզ պույէր։*

Marin, *տառ-ի, ար. նաւաստի. նաւաղ. նաւորդ. ֆէ-ղճի։*

Marinade, *տառ-ինոպ, էք. ապակուր, քացախ հասմիւռ. 2. խաթուխ եղեւոյ յապակուր կամ ի քացախ հասմիւռ. ալամոպա. ալամոպայ. ալամոպաը. 2. ալամոպայ ֆօնա-լմաղ իէյէճիճ։*

Marine, *տառ-ին, էք. նաւատորմիղ. ծովական, նաւական զօրութիւն (սէբռութիւն). 4. նաւք. նաւատորմիղ. ծովական կապմածք. հանդերձանք. 5. նաւավարք. նաւատուիք. 6. ճաշակ, հաս ծովու. 7. ծովական պատկեր. ծով. ֆէ-ճէ-ֆէ-ֆէ-ֆ

գետնակոթը · պատառել · 2 · ֆայտիլ · 3 · պրպտել ներքին-դեղձնիկ · 4 · լայ տեղատըձա էյէտեղձլէր էօլա ։

Marcher, մարշէ, ը · քայլել · գնալ · խաղալ · չոտել · 2 · յառաջադէմ լինել · յառաջել · ընթանալ · կլխմէտ · եէրէվէտ · 3 · եէրէն կարճ ։ — , ն · կոխել · ճնշել · պատճառել · եզմէտ ։

—, ար · խաղացք · գնացք · չոտ · 2 · ճանապարհ · չափ · կիտել · եէրէվէյէ · 2 · էօլ ։

Marchette, մարշէթ, էվ · նաւրը գաւազան որ ձիպ ունի վկափաւոր լարիակ · ֆաֆնէը գաբարլըլա ըսուիան ընդհ ըձդարէ ։

Marcheur, euse, մարշէօռ, էօզ, ար · եւ էվ · չոչող · գնացցող · եէրէվէյէ · կիրէն ։

Marcotte, մարճօթ, էվ · ազարի · առաջաձայ · փալ տըմա · էեօլէնէն էլէն եէրէն եարճարըլմէտ տալ ։

Marcotter, մարճօթէ, ն · առաջաձայ առնել · փալ տըմա կիտէ ։

Mardelle, տ · Margelle.

Mardi, մարթի, ար · երէքշաբաթի · առէլ կիհէս · առէլ ։

Mare, մառ, էվ · ճահիճք · մօր · ջրէղոլք · ոռա էրէնիւէ · կիօճեկեր ։

Marécage, մառէճաժ, ար · եղաներ · ճահիճք · երկիր, վայր ճահճախառն · պոճաք · դուլուզ ։

Marécageux, euse, մառէճաժէօ, էօզ, ժէ · ճահճախառն · մօրական · պոճաքլուզ · դուլուզէ էէր (հաւազ) ։

Maréchal, մառէշալ, ար · ապարապէտ · 2 · պայտար · դարբին երկաթի ամբակաց · ձիարոյժ · գալ ներառէր · ռէյիճհօլար · մարշալ · 3 · նալպէնտ · ոմ հէսկի ։

— des logis, օթէռանապետ · հոգաբարձու, պատասխ օթէռանաց փեռճը · ասէր նախօտ ներչուլուր իւլէն գծած հաշուչաս ։

Maréchale, մառէշալ, էվ · կին ապարապետի · պալ ներառէրէն գործը ։

Maréchalerie, մառէշալըճ, էվ · պայտարութիւն · նալպէնտչէ ։

Maréchaussée, մառէչօսէ, էվ · առեան կամ իշխանութիւն ապարապետի · ապարապետական առեան · 2 · հեծելապունդ ասպիսանը · գալ ներառէր հաճելի · 2 · ոճլուզ պահիճ ։

Marée, մառէ, էվ · յորգութիւն եւ նուազութիւն ջուրց ծովու · խաղացք ծովու · 2 · ձուկն ծովու · պէնէնէն արիշդ եէրէվէյէ · ճէլը է— ֆէրթ · 3 · պէնէն պուլուզը · Avoir vent et —, ունել գամենայն յաջողութիւն է գանս ինչ · գէր մարշահօթա հեր լէս գայներ օլմէ ։

Morte-marée, ջրչղոք · ջուր մօրացեալ · պոռոսոք ասա կիօլ

Marelle, տ · Mérelle.

Margajat, մառկաթ, ար · կարծիկ · ծիծուկ · պօռոր · ճեռճ ։

Margay, մառկի, ար · կգաւազար · կիրպէր եէլէնէ ։

Marge, մառճ, էվ · եզր գրոց · լուսանցք · հուլիսի · հաճիլ · առճկեն ելենոզը ։

Avoir de la —, ունել ինչ եւ ժամանակ աւելորդ · արըեճ մալը վի լէֆէը օլմէ ։

Margelle, մառճէլ, էվ · ծնօտ, շրջանակ ջրհորոց · ֆոյոս գիլէկէյէ ։

Marger, մառճէ, ն · յարդարել կամ ծղոտել լուսանցս թղերթից գրաշէլեացս · առճկեյէր ելենոզ գրեճճէ ։

Marginal, ale, մառճինալ, ժ · լուսանցից · եզեալ, գրեալ յերկրս գրոց · հուլիսէյէ հաճասոս · հալիճեակ եոզուլը ։

լաւաբար · մարքելիա խաղը · բառլիա ։

Marcation, մա-թ-ուօյ, ից. **Ligne de —,** գիծ սահմանի ձգեալ յԱզգերացիզբէ Ջ. քահանայապետէ յորոյնմ վիճակաց Սպանիայոյց եւ Պորտուգալացոց. խոխանոցերբն էին Փորխոսիգէլէրէն զոր երկիւղ երբերէն պերդերէրն այբոր էին երբերէն խաղերէրով էրէլիզ պերհոպոր էզդեզբոզ ։

Marchand, ande, մաւլան, անդ, ար. եւ իկ · վաճառական. 2· գնող · պաշերլիան. խոհիկ · ինկնար · 2 · փոխերէ ։ —, անդ · վաճառականաց · վաճառի · լիմանդարական · 3· վաճառելի · գիւրավաճառ · պաշերլիանոյր (մահուլիսի) · ինկնարի · 2· փոյոյ սաիբեզբոր ։

Rivière marchande, գետ նաւագնաց կամ նաւելի · կերի էզլեր յայ ։

Marchander, մաւլանդէ, ն. առ արկանել · պաշերլուգիսի · փոխել երկիւղ ։

Ne pas —, չերկայել · էշմանաք · —, ն · վաճառել · առարկաւ սեզ · էլ-ոգերկիւղ ։

Marchandise, մաւլանդէզ, իկ · վաճառք · առլիսմանդ. 2 · վաճառականութիւն · առերեւառ · մալ · մաիս · 2· պաշերլիանէզբ · ալէզ վերէզ ։

Moitié guerre, moitié —, երկրիմի գնայիւք · 2· կէս կամայ եւ կէս ակամայ · փոխերվէլ պեր իարէզ էլէ · 2· երբոր իրերբ երբերէզ ։

Marche, մաւլ, իկ · սահմանի վիճուորական մարզ·2·գնացք. քայլ · ճանապարհ · 3 · խաղացք, չոր զօրաց · 4 · ընթացք, արագութիւն (նաւուց) · 5 · չարժուիմ, գնացք (սատկաց) · 6 · գնացք · ընթացք · վարելն · 7 · աստիճան · որոշք սանդղոց · 8 · ջաման երաժշտութիւն · խաղաց նուագ · 9 · յառաջխաղացութիւն · կարգ · 10 · պատուանդան (ատեանական) · տոփոր պէրօրա · 2 · իոլ · ապշ · էրէրիյէլ · 3 · մէլէ · տոփոր էրէլէ · 4 · էրգ էրէրիյէլէ , լընթուլլա դա · 5 · (էրէլիզ) հարեւէրէ · 6 · իավր · իարլ · իօլ · 7 · ներիսդան այալը · 8 · մէլէ մաուէրէ, իոյտէ · 9 · էլէրի վերմ · ուրա · ոյոտ · 10 · (լաւլիսլիզ) այտ պատուանդ. պատարտ · այտէլըզ ։

Marché, մաւլէ, ար · առ. 2· վաճառանոց · հրապարակ · վաճառք · 3 · վաճառուածք · 4 · գնածոյ իրք · գլխանալն · պաշերլըզէ · 3 · ըրսա · պաշեր · 3 · ասիա · 4 · ասիրն ալլնան նէտէ ։

Mettre à qn. le — en main, յընտիր առնել ումեք · իսիր, իոտը պերէրէրին էրտոկէրին պրտոխմէ ։

Par-dessus le —, յայնր վերայ · հանգերձ այնու · յետ այնր ամենայնի · ծնան մաս պա · փոխ · պաշտան իոսիլնալար ։

A bon —, գիւրագին · 2· սակաւ ծախուք · 3 · գոյն աշխատասի թիւամբ · գիւրաւ · ուռուզ · 3· ազ մարթ էլէ · 3 · չքէ պահելի էրէրկյէրէ · իօլյնա ։

Faire bon — de qc., վաստնել · ոչ խնայել · ինչիջ երմէտ · էսէրկիսիմէտ ։

Avoir bon — de qn., գիւրաւ յաղթել ումեք · պերէրինի իօլյ էրէնմէտ ։

A grand — faire, թէ սակաւ · թէ էպէս եւ կարի թէթիեւագնի եւս իցէ · էն ազգնէ էտարբ պլտէզ պերհո էլա ։

Marchepied, մաւլէրիե, ար · պատուանդան. 2· աստիճան (գահու) · 3· սանդուղք կառաց · 4· ուղի առ

Նորդ լինել (ամենանուիճեան). ամբը պահալը սաթիս թուխ. նահանջ, խաւարտիրը ինչ. լինել. 2. դիմացքնէ եմիլ.

Marabout, *մարապութ*, ար. ժողովրդապաես Մահմետական կանաց յԱֆրիկէ. 2. այր ոգեղ, անհեգեզ. 3. մեծ առումեան կոփոյ. 4. արագիլ ինչ ծովու. գնդակին. 2. լիբոյն ագամ. 3. խոհիվ ինչիբեցեալ ինչ. 4. պէր նիվ ինաչ գեղչութեան մարիկ.

Maraîcher, *մարեչէ*, ար. պարտիզապար յեղուիւթա. պարտիզպան բանջարեղինաց. պօմինոցը.

Marais, *մարե*, ար. մօր. ճահիճը. եղուիւր. 2. բանջարանոց. գոմեր. պուլտէ. 2. պօմեան. — salant, *խրամ ազի.նոպլուի*.

Marander, *մարանտէ*, ն. արկանել. ուռկանաս ի ծով. երթալ յորս ձկանց. փնդիլ ազդարարիսի. գուլտէ ավլամայս լինիլ.

Marasme, *մարասմ*, ն. հիւծամանի. յեսմին ծիւրաւթիւն. եշրալանմա. գագանալանա.

Marasquin, *մարասկէն*, ար. քայօղի. էլինեն բոբրը.

Maratre, *մարատրը*, ն. մօրու. 3. խիստ մայր. եօյն անա. 2. սերի անա.

Maraud, aude, *մարօ, օդ*, ար. եւ ն. ստահակ. անառականակ. խօշրուե. սնֆիկ.

Maraudaille, *մարօդայլ*, ն. խաժամուժ ամբոխ. դատարկաստեաց. էերէերէլէր. խօշրուե նոպըր.

Maraude, *մարօդ*, ն. ապատակ. յեղուզակութիւն. 2. գողանալն աշակերտաց պատուոց յայլոց պարտիզաց. սնիլ. լուրթ. 2. ձրէրիլ լուիրուերինին կնշեսե ինչիվ լուրաբ.

Maraudeur, *մարօդօր*, ն. ապատակ. 2. (աշակերտ) գող պատգ. խոշտը. լուրթը. 2. ինչիվ իբրաբէլ.

Maravédis, *մարավէտ*, ար. պղնձի լուսնոյ ինչ Ապանիացւոց. Իսթանպուա պէր ոչ պտըր սէլ.

Marbre, *մարպր*, ար. կուճ. մարմարիոն. 2. քնաան. 3. սալ կամ յատակ մայրդ տապարանի. գերբր. 2. իսթինեան ոչյո եվրէն.ռալ. 3. նաղուածէ ինչինէնինին չնմին.

Marbrer, *մարպրէ*, ն. կճակերպ նկարել, յօրինել. գերբեր գնալ նոբէ եռնէ, նամանէ. օմանել եղբօ եռնէ.

Marbrerie, *մարպրըթ*, ն. կճապատութիւն. 2. կճագործ ծուխիւն. գերբեր ցինալերինէ ապնալէ. 3. գերբեր էլլեսե, ընդհալէ.

Marbreur, *մարպրէօր*, ար. յօրինիչ կճակերպ քարտիսից. եղբօ էնալէը նոպան.

Marbrier, *մարպրէյ*, ար. կճագործ. կճակոփ. 2. կճամաճառ. գերբեր էլլեկէն. գերբերէրբոզ. 3. գերբերճի.

Marbrière, *մարպրէր*, ն. բովք կճոյ. կճաղհատք. գերբեր մոպինի ծոպէը.

Marbrure, *մարպրօ*, ն. երփն կճոյ. կճակերպ երանգ. գերբեր բեռնի. եղբօ նոպէը.

Marc, *մար*, ն. մարկ. կէս լիտր. 2. մրուր. կոխած չիւ. 3. հնձան մի յիւ. ալինճել պերօրի պերհիմ. 2. ճնդեր. էլօոդ. 3. պէր լաշ պօլաստաս.

Marcassin, *մարքասէն*, ար. խոճկոր կնձի. եաման պոնաշ եաղբասաս.

Marcassite, *մարքասէթ*, ն.

ֆեօֆէե ՠըմրիընոօ ՠէեէր բէնե-
լէ ֆըԼ։

Mantille, մանթիյԼ, էֆ. ար-
կանելի ինչ կանանց. ՠէր նէվ
ԼէննէՀ ֆոֆօռիռ։

Manuel, elle, մանէ-էԼ, ՠէ.
ձեռագիրս. ձեռագործ. ձեռ-
նագան. էԼ էյէ. էԼ էյՀ օյեն։
—, ար. փոքրիկ մատեան.
ձեռնագիրս մատենիկ. ֆէՆոգ-
ճըֆ. ռՀՊՀԼյՀՀ։

Manuellement, մանէ-էԼըմ-
ման, ռ. ձեռն ի ձեռն. ձեր-
բացի. ձեռօք. էԼՐէն էՀՀ.
էԼ էյէ։

Manufacture, մանէ-ֆոֆ-
ՐէՈ, էֆ. ձեռագործուԹիւն.
ատրազագործուԹիւն. յօրի-
նուած. 2. ատրազ. ատաղն.
ձեռագիրս ձեռագործ. 3.
ատուտատանոց ատրազաց.
գործարան. 4. ձեռագէտք.
ատրազագործք. մանիֆռոս-
ըռաՊըԼըֆ. էԼ.էռֆըմ. 2. մանի-
ֆռոՆոըռ. ֆռոմաԼ. էԼ էյէ.
3. մանիֆռոՆոըռ էյԼէյՀՀէ
էէը. ֆէռէռանէ. 4. մանիֆռ-
ՆոըռՊռաՊըԼատ. էյՀՀէՀՀ։

Manufacturer, մանէ-ֆոֆ-
ՐէՈէռ, ռ. ատրազագործ.
գործատէր ատրազաց. 2.
ձեռագէտ կամ ատատ ի
գործարանի ատրազաց. մա-
նիֆռոՆոըռ ֆոպէիֆաՊըռ. 2.
մանիֆռոՆոըռ էյՀէռ։

Manumission, մանէ-միսյօ,
էֆ. ազատուԹիւն, արձակուրդ
ի ատրկուԹենէ. ազատ կե-
ռՀ. ազատումն։

Manus, ռ. In manus.

Manuscrit, ite, մանէաֆռի,
էդ, ՠէ. ձեռնագիր. էԼ էռ-
ՊըռՊ. էԼ էյէ էռՊըԼըՊՊ։
—, ար. ձեռագիր. ձեռնա-
գիր մատեան. էԼ էռՊըռ.
էԼ էյէ էռՊըԼըՊՊ ֆէՆոգ։

Manutention, մանէ-ռսյօ-
ՀյՀ, էֆ. ՀոգատարձուԹիւն.
ատաչուԹիւն. 2. պահպան-
նուԹիւն (օրինաց). 3. Հատ-
ուցումն (գործոց). ՆոպԼըբ-
Լըֆ. Լէֆէդ ԼէվԼըրՀէ. էռռըէ.
2. (ֆանռանԼէրյէն) ռոֆԼանմա-
ՊԼ, ֆռոֆռէսյոռ. 3. (ռոֆէր
էԼյէն) էռՀՀռ էռֆռՀՀոֆ էէբ։

Mappemonde, մաֆըմՀյՀ, էֆ.
Համատարած ատեանակ աշ-
խարՀացոյց. ֆէռրէ'ֆ ՀռռոՆ-
ռէՆռՀՀ։

Maquereau, մաֆըռօ, ար.
ՀԹիւնիկ. ձուկն ինչ ծովու.
ռռաֆռռմըռռ։

Maquereaux, ար. յէ ռպիռակք
ատուՆիկ (ի մօռռագոյնս ՀկռՊ-
նըԼըյ ռռ. Հրատ). ռռՆռաֆ ռէ-
ՆէռէԼիրէ։

Maquereau, relle, մաֆըռօ,
ռէԼ, ար. Ես էֆ. կաւատ.
ֆէԼէԼՀՀռ։

Maquerellage, մաֆըռէԼռժ,
ար. կաւատուԹիւն. ֆէԼէ-
ԼՀՀռէԼէ։

Maquette, մաֆէԹ, էֆ. խո-
շոր կամ ռատագին կաղատպար
(քանդակչաց). (օյմռՊըԼատրըՊ)
ֆռոռռ էռէռօռ էյֆ ֆռԼըռռ։

Maquignon, մաֆիյՀօՀ, ար.
ձիավաճառ. վաճառականն
ձիոց. 2. միջնորդ. առիթ.
3. խարեբայ ձիավաճառ. մի-
ջնորդ ծածկիչ ԹերուԹեանց
երիւարի. ան ճանապաՀը, պա-
ղէրէՀՀռը. 2. ռըմռատ. ՀյռռՊը.
ատոյռ ՀէրէՀՀ. 3. ալռռտրըՊը
էռէռօռ Հայվռնըն ֆռռռռատ-
ՐըՊը էօրՀՊՀՀ ան ռըմռատրը։

Maquignonnage, մաֆիյՀօ-
նաժ, ար. ձիավաճառուԹիւն.
2. միջնորդուԹիւն. 3. քանա-
ատրկուԹիւն. խարդախու-
Թիւն. ան ճանապաԼԼըՊը. 2.
ՀյռռՊըԼըՊ. ռըմռատրըՊ. 3. ռէօՊ
ֆռռըԼՀՊըրմռ. փօլռպ։

Maquignonner, մաֆիյՀօ-
նէ, ռ. յատգատրել, գատգա-
րել գերբուարն ատ գնգՊՀՀ
երբուՊցուցռանԼյ. 2. միջ-

Manouvrier, մանուվրիէ, ար. գործաւոր. վարձուոր. իջեւ. ըստ. իւնոթեւիէն։

Manque, մանք, ար. պակասութիւն. նուազութիւն. եւ տիէն։

De —, պակաս. եւ տիէն։

— de, առ չքաւ. առ ի չգոլ. օլմաըզ ընդան։

Manqué, ée, մանքէ, ած. թերի. թերակատար. 2. աղքատահոգ. նուազ համառոտ. գուազ-գուազ բառնալ. 2. պոյաղը. եւ տիէն։

Manquement, մանքըմն, ար. յանցանք անփութութիւն. 2. պակասութիւն. եմնուլլուք ասլաս. 2. եւ տիէն։

Manquer, մանքէ. ը. պակասել. նուազել. 2. թալկանալ. լքանել. 3. մոլորել. յանցանել. 4. անիկնել. գանց առնել. 5. վրիպել. չդիպել. չհարկանել. 6. չբարբառել. չարձակել (հրացանի). 7. աւասալել. կործանել. անկանել. 8. չբաւորել. կարօտանալ. չունել. 9. կբել. իյնալ (հագոյ). 10. սպրիմաքել. պայմել. 11. չկարել հասուցանել. անանկասել. 12. չպահել. սաել. դրժել. 13. մերձ (յընկղմել) լինել. լինել ի վտանգի (անկանելոյ). եւ տիէն։ դ—ւմամբ. 2. պոյլըմամբ. հեռուէ օլմաբ. 3. եանըլմաբ. գոպոհոի եւ տիէն։ 4. եմնուլլուէ եմնեա. գոպոռըդ օլմաբ. 5. պեյնէա. ա—ւմամբ. 6. (ինչ-ինէ) ասլել ալմամբ. 7. եբէլմամբ. պէ-լէա. եօլմամբ. 8. պ—հմամ օլմաբ. (ասէլէն) օլմամբ. 9. էօգոյա. ինօլմաբ. 10. (պաղը) գոյմաբ. 11. պ—էլէ օլմաբ. 12. (սեօղնէն) ըս—ւրմամբ. իդրա եմնեա. 13. (պօղ—լոյս) ալ եալմաբ. գըալ գալմաբ։

L'avoir manqué belle, պըրծանել ի մեծ վտանգէ. ազիւթ գալոգոան գ—բիւ—ւմաբ։

**—, չգտանել. կորուսանել. չժամանել. վրիպել. պալմաբ. գոյդ եմնեա. ելլեն գալըմաբ. եմնիմնեա։

Mansarde, մանսարտ, էն. մանսարդեան յարկ. 2. բնակարան ընդ յարկաւ. սենեակ ի վերնայարկի. 3. լուսանցոյց, երդ վերնայարկի. Պատուրդ եանօթ ասլաղը պիւտ պիւղ լալը. 2. պատ ալըշըա օղա. նովեն էլ օղա-ղը. 3. նովեն էլ օղաղըն գէնճիլեա։

Manse, ր. Mense.

Mansuétude, մանսուէթիւտ, էն. հեզութիւն. մեղմական զգօնութիւն. հաւգիէ. հալէմիւթ։

Mante, մանք, էն. կրկնոց կանանց. 2. Ծածկոյթ անկողնոյ. 3. զգեստ հաւատաւորաց. պէլեհէի մանթօ—ս. 2. պօօլեա եօրինեա։ 3. բահիղոն բառագոյ։

Manteau, մանթօ, ար. մեկնոց. կրկնոց. վարագանակ. վերարկու. 2. պատրուակ. պատճառանք. 3. գոյն վերոյ ծագնոց կամ մազից անասնոց. մանթօ. գոպոռ. ճի—պղե. 2. ոլեհամեր. 3. գոռ-ղիեա—ր բեռնի հոյական եբէբէնէի։

Sous le —, գաղտ. (վաճառել) գաղտագողի. ինչլէնի։

Mantelet, մանթէլէ, ար. մեկնոցակ. 2. պատանէշ բնի. 3. կաշեայ պահպանակ ատամի կամ յերկուս կողմանս կառաց. գոպոռոմոռ. գէ—չէ—ս մանթօ. 2. պէբ եոյզ գեբիէրթ. 3. ոբապաէն եօչէնոպէտէ եոյեա էան եոյզ-ղը պէլեն եօրինեա։

Manteline, մանթելին, էն. գիւղական լատիկ կանանց. պէլեհէլիէրթն գեղ գոպոռոմոռ։

Mantelure, մանթելիո—ր, էն. այլագոյն մազ ի միկանց շան.

Manipulateur, ʃանիբէլ-լատօռ, ար. գործիչ, յարգարիչ ձեռամբ. եւ իւր իւրեանց. ուիր իւրեան սոռոլինի պէլեն։

Manipulation, ʃանիբէլասիօն, էդ. պայման գործելոյ. գործազուժիւն. գործելն, կատարելն ձեռամբ. եւ իւր իւրեանց. խոմբ։

Manipule, ʃանիբէլ, ար. բազպան պատերազմոյ. 3. գաւառակ զօրաց (առ Հռոմայեցիս). 3. բուռն մի. ափ մի. ի. ունելիք կամ ակիւ ի հասնել ինչ ի հրոյ. լամպէն ֆոֆուլարէն բօլուարէզ. 3. պիօլէոֆ. 3. պիր ուշոճ. 4. ուիրէչ դէն ֆոռ էշէրուճաճ չէնիվէլ։

Manipuler, ʃանիբէլել, ն. եա չ. գործել. յօրինել, կառաւարել ձեռամբ. եւ իւր իւրեանց. խոֆոճ։

Manique, ʃանիք, էդ. լծամի պատերազմական արուեստակառաց. առաջաւորեալ եղեւիվէնի։

Manivelle, ʃանիվել, էդ. բռնաւոգ ի շրջ շրջել. գործարքեճի առաջ. եւ։

Manne, ʃան (Հնչի երկայն), էդ. մանանայ. 2. պագպէնդեան. 2. գաւառքեր հելլոռը։

Manne, ʃան (Հնչի կարճ), էդ. կողով. սակաւիկ. գիւղ. գիւղիկ։

— d'enfant, որոց Հիւակէն. գօյէրա գուլէտան էօբվ պէլէդ։

Mannequin, ʃանքէն, ար. կայի. արձ. կիմայ. 2. մարգագուակեր փայտեայ կամ Հիւակէն ի պէտս նկարչաց. վիրաբուժից. գէ-ֆէ. 3. օգտանելի եաթօղ գուլէտան էօբվ ատամ։

Mannequiné, ée, ʃանքէնէ, ած. բռնազբօսիկ. անբնական. պատճաճալ. զբաֆէ. նաֆուակ. խոֆոճ։

Manoeuvre, ʃանէվր, ար. գործաւոր. ատամ. 2. յոռի. խոշոր արուեստաւոր. 3. նենգաւոր. խորամանգ. ըհնդպէր. 2. ֆոպա առնաւրէ-ուր. 3. հիլեպազ. ֆոֆուռա։

—, էդ. նաւավարութիւն. նաւատղութիւն. 2. նաւատուութիւն. գործ նաւավարաց. 3. կրճատութիւն, վարժք, չարժուաձի զօրաց. 4. պնաղք. ընթացք. ճանապարհ. հընարք. կէնդիկէ առնաւրը. 2. կէնդիկ իշտրէրի. 3. ֆուկր. անառաջի հարկէկէր. 4. ֆուռր. ֆուրզ. եօլ. հարկէկէր։

Manoeuvres, էդ. յ. պատրանք նաւու. կի հալըմբրը։

Manoeuvrer, ʃանէվրել, ն. ատղել, վարել զնաւ կամ զպատեան նաւու. 2. առնել զօրաց հրաշհանգս. 3. վարել, ի պէսպէս չարժմանս անձել զզօրն. 4. հնարս ի կիր արկանել. ձգնել. կէնդի. հաւլարը վէռէդ վէնէրմէ. կէնդիրէ կրնէ. 2. ֆալչ կրնէ. 3. ատէքէ ֆիրըլ-ֆի-ըլ-ֆ հարկէկէ կրնէրէ. 4. ատատ ֆաւլատմաֆ իւլէնէ։

Manoeuvrier, ʃանէվրիէ, ար. նաւավար հմուտ. 3. ահագակ չարժմանի զօրաց. ատատ կէնդի. 2. էհնատ-ֆի հարկէկէ վէ-ֆոֆ։

Manoir, ʃանուար, ար. բնակութիւն. գաղար. ֆօճաֆ. ֆէնէ։

Manomètre, ʃանօմէթր, ար. անգայատչափ. անգայատագէտ. գործի չափելոյ զանգայատութիւն օդոյ. հնչնիճէլէնէնի ֆօլչէնէֆ ալէր։

Manoples, ʃանօբլ, ար. յ. ձեռնոց ըմբշաց. էհվէվան ֆալիվէնի։

Manoque, ʃանօգ, էդ. խուրձն ծխախոտոյ. ֆիֆիէն ֆաբրատչը ճեր-ֆիֆ։

Manoscope, ի Manomètre.

Maniaque, մանիաք, ած. մոլի. մոլեգին. գոռոզմոլ. պիվանք։

Manichéen, enne, մանիքեացի, ցին, ած. եւ իգ. մանիքեոյի. չահիճ Մանի։

Manichéisme, մանիքէութիւն, ած. ազանգ Մանիքեացւոց. Մանի հետևիք։

Manichordion, մանիքորդիոն, իգ. ազգ քնար տասնեակ. պէտ նիվ. չիմպալը։

Manicles, մանիքլը, իգ. յոյ. ձեռնակապք. եւ պոչը։

Manie, մանի, իգ. մոլութիւն. մոլեգնութիւն. խելայգնոտութիւն. 2. մոլութիւն. մոլեկան ցանկութիւն. անկարգ սովորութիւն. հետևանոք. պիվանքիւ. 2. իմբրան էլևիյոք. ալք։

Maniement, մանիմանի, ած. չօշափումն. 2. վարժք, վարժումն (գինուց). 3. մատակարարութիւն. տնօրէութիւն. պօքռանմա. խօքլամա. 2. (ռիլամ) ընալիպ. (ռիլամ) գոռալամա. 3. չէրիպ չէվիրմէ. ընքատրէք։

Manier, մանիէ, ն. չօշափել. 2. մատակարարել. տնտեսել. 3. վարել. ի կիր արկանել. 4. վարժել. կրթել. պօքռանմաք. խօքլամաք. 2. չէրիպ չէվիրմէք. 3. գոռալմանմաք. 4. ալբալիբրմաք։

Au —, ի չօշափել. չօշափելմա. եվլէյէրէք. խօքլայօրմաք։

Manière, մանիէռ, իգ. օրինակ. պայման. դաշնակ. կիրպ. կերպարանք. 2. սովորութիւն. սճ. 3. պատճառանք. ճարտարանք. պատճառական պայման. ասասալ. ընտրել. ճիհիքլի. վիճհ. սատրքի. 2. ընտիյէրի. սասալ. 3. ընքէպէք. էօվինիլ. խօքմանտրել։

De la bonne — կամ De la belle —, քաջիկ իմն. անխնայ. խստիւ. լաւբընճա. կերէյէք կիպէ. սերմիճ։

Par — d'acquit, հարկաւանցի իմն. վերջ ի վերոյ. էսնիէն էօյէ. սօրքինէ պահերէ էօղրէ։

De — à . . ., միմչեւ. որպէս զի. այնպէս զի. (ֆանտըզմա) պէր ընտրղելէ։ [էօյլէ էի։

De — que, այնպէս զի.

Manières, իգ. յ. գնացք. վարք. ընթացք. բարք. հըրէքլի. ընավր. պավրանըլ։

Maniéré, ée, մանիէռէ, ած. պատճառազարդ. սեփհեսեփհեալ. էօղէնիլմիլ. էօքմա. ընքէքլէ-ֆոհիլ։

Manieur, մանիէօռ, ած. առեալ չօշափող. խառնիչ. չօք էլաքն կէղէրէն. փորըլըրան։

Manifestation, մանիֆէսթօսիօն, իգ. յայտնութիւն. յայտարարութիւն. ալէքէօր, պէյան կրնիլ։

Manifeste, մանիֆէսթ, ած. յայտնի. գուշակաւոր. ալէքէօր. պէլլի։

—, ած. յայտարարութիւն էլաննամէ. պէյաննամէ։

Manifestement, մանիֆէսթըմանի, ած. յայտնապէս. ալէքէօրէ։

Manifester, մանիֆէսթէ, ն. յայտնել. յայտ առնել. պէյան կրնիլ։

Manigance, մանիկանս, իգ. դաւաճանութիւն. դաւ. մէքէնայ. հիլէ. փօլատ։

Manigancer, մանիկանսէ, ն. նիւթել. մէքէնայել. (փօլատ) գործմաք։

Manille, մանիյլ, իգ. քարտք հինգ ի խաղս. այս-նոյս էէլէ էօխօք էէփէլէ էօղրէ։

Manioc, մանիօք, ած. ծառ հինգ Ամերիկայ. պէր նիվ Ամերիքա ազգը։

Manipulaire, մանիփիւլէռ, ած. դասակապետ զօրաց (առ Հռոմայեցիս). պէօյէ-ս պօղրէ։

—, ած. դասակի. պատշաճեալ ի դասակ զօրաց. պէօլէյէ պօյէր։

Mandore, *հնչօս*, իգ. *փանդիռան չորքջաղի. հանօ-*
ւս. վերաբեր.

Mandragore, *հնչօսաւօս*, իգ. *մանրագոր. ակ. գան ծա-*
ռատան. ա՛դպէ սերմի օվուս. ապահ վերջս.

Mandrin, *հնչօնէ*, ար. *հերիսն կամ ձակիչ երկաթի դարբնաց. 2. լիսեռն ճախա-*
րակագործաց. վիրակիչ հո-
ղաշոշ. 3. ըռնիչ.

Manducation, *հնչուճաւթիւն*, իգ. *ուտելն, ճաշակելն (գՀաղագրդումիւն)* (*ասլէ բերդաբնիկ*) *ենվ.*

Manéage, *հանեաժ*, ար. *պահպանութիւն կամ ձրի աշ-*
խատութիւն նաւատուաց. կիսի հայկենութիւն ծոխրենով ըլլըլմոզ.

Manége, *հանեժ*, ար. *ձիա-*
վարժուվիւն. վարժք երիւա-
րի. 2. ասպարէս, կրկես ձիա-
վարժուվեան. 3. գաւ. մեն-
քինաց. ճարտարութիւն. գնացք. աչ ուլըլիըրմա. աչ
իւալիւ. 3. ֆիւն. սասուլ. սուիւալըլը. ըլիվլը վէս րիֆլիս.

Mânes, *հան*, ար, յ. *ա-*
րուական. գոլ(մեռելոց) (*ասլէ ֆուլկոր*) *ճանը, բանհոս.*

Manganèse, *հնլիանէզ*, ար. *արկնաբար. պլէլըր գիվրէ.*

Mangeable, *հնժաուլը*, ած. *ուտելի. ենիվր.*

Mangeaille, *հնժայլ*, իգ. *ճարակ. կեր. բուս. 2. կե-*
բակութ. ենմ. 3. ֆառմ.

Mangeant, ante, *հնժան, անթ*, ած. *կերող. ենչիվ.*

Mangeoire, *հնժուասուար*, իգ. *մնար. ենմվէր.*

Tourner le dos à la —, *յետս ընդդէմ գործել. ըլըտրըը-*
ափսինին ենվր.

Manger, *հանժէ*, ն. *ուտել. ճաչել. ճաշակել. 2. ապա-*
ռել. ծախել. մսլել. ճարա-
կել. 3. կրճատել զձոյնաւ-
որս. 4. չաճել, ոչ գրանա-
լիս ալ ել. ենվր. ֆառմ, ե-
լ ենվր. 2. ֆիւ—ենվր. ֆիւլի-
ենվր. 3. ֆիւլիֆֆիւ—ասլ ենվր. 3. ֆիւլիֆֆիւ—ասլ ասլիւ հա-
ֆը ֆիւլիֆիւ ենվր. 4. ֆայ ֆիւ—
լիֆֆիւ— ենվրվր—պիւլ ա—ըլլըֆ: — , qn. des yeux, աչս արձա-
կել. հալել տեսչանօք. կիօզ պիւրվր. արվր ըլվ պարճակ: — dans la main, լինել յոյժ ընտանի կամ ձեռնընդել. ենր ալըլըէ, ֆիւրլիֆիւրիւ օլմակ: — de la vache enragée, բազում զրկանս եւ տառապանս կրել. ըզֆ մահրօսլըսէ վե ենվր վրվրվր:

—, տ. կերակուր. ենվրվր. ֆառմ.

Mangerie, *հանժըէ*, իգ. *կերոզուվիւն. որկորըս-*
տուվիւն. 2. յափշտակու-
թիւն. հարստահարութիւն. զայլոց կերուվիւն. ենչիլ. վնաոլալըէ. ըզֆ ենվր. 2. ըռնչիչ. ֆառատաբեր.

Mange-tout, *հանժ-գու*, ար. *ամենակեր. վատին, ապա-*
ռիչ. օլոռա օլանմաքը ենչիվ ֆիւ—ենվրն. գուրիչ.

Mangeur, euse, *հանժօռ, ճօզ*, ար. *եւ իգ. կերող. չա-*
ռակեր. 2. վատին. անա-
ռակ. ենչիչի. ըզֆ ենչիչն. ե-
վրալ. 3. խորթիզը. ֆիւլիթ ենվրիչ:

— de charrettes ferrées, *պարծուկ. ենչանիվրիս:*

Mangeure, *հանժիւռ*, իգ. *կերուած. տեսի կերնալ (յորդանոյ)* ենվրվր ենր:

Mangouste, տ. **Ichneumon.**

Mangue, *հանժի*, իգ. *Հնդիկ կ՛ուսա. Հինա վիրաղը:*

Manguier, *հանժիվր*, ար. *Հնդիկ կեռասենի. Հինա վիրաղը ոպտիը:*

Maniable, *հանիաուլը*, ած. *կակուղ. դիւրին առ վարել. 2. ընդել. քաղցր. ենվրիչ. ֆօլայ ֆուլըմըլըը. 2. ֆօնուլուսլուր. ֆուլայը հաւիլըրիչ.*

Mameluk, *մամլուք*, ած. *սորուկ զինուոր յԵգիպտոս. ստրկական. մամլուքեան։*

Mamillaire, *մամիլլէր*, ած. *պտկանման. կամիլլէրաբոյս։*

Mammaire, *մամմէր*, ած. *եւ իգ. (երակ) առնական. պտկի (պտուղը)։*

Mammifère, *մամմիֆէր*, ած. *առնաւոր. կամ նաբէր (անասուն). պտկէի. պտուղ ունեցող։*

Mammouth, *մամմութ*, ած. *վիթխարի փիղ (անձուկ եղեալ). մամմութ պէնիկէն պէտ նեղ երուին չուան ֆիլ ապրանք։ 2. ած. Mastodonte.*

Manant, *մանան*, ած. *բնակ աւանի կամ գիւղ. չինական։ 3. այլ տմարդի, անխրատ։ գեօղացի։ գեօղապետը։ 2. եզը ածող։*

Mancennillier, *մանսընիլիէ*, ած. *մանսընիլեանորի. ծառ մի մանսընիլ. պէտ նեղ պէհիբէ ապրէ։*

Manche, *մանշ*, իգ. *թեւ զանգակի։ 2. խողովակ. փող (կամ չափ)։ 3. ձկադարձ, բազուկ ծովու. երկայն գօլա. նեղն։ 2. խօրխոմ. օլաք։ 3. հուպ ի. պահը։*

Avoir une personne dans sa —, *ունել զոք յիւրում իշխանութեան. վարել բան կամ. պէհէնէին երիեոյէ կիպ գօլայմամ։*

—, ած. *բան. երախակալ. մեկնիկ. բռնատէր. ուժ. գաղտի։*

Le — de la charrue, *մանշ. ուսան պէիրի գօլա. ղեկվար։*

Branler au —, *կիսել անհաստատ ի կարծիս իւր. նամչեհիբէ օլմակ. տալանմակ։*

Mancherons, *մանշըօն*, ած. յոյ. *մանշ. ուսի պէտեր։*

Manchette, *մանշէթ*, իգ. *ծոպք ի գոտուակս լծելոց. նեաց չափկի. կօմլէ գօլայ նուռ ուճուռներէ իրեցիներ։*

Manchon, *մանշոն*, ած. *օդիկ, վառարանի ձեւացք. երկրկիր. ուռուցիկ հընչիւն օյմ երկի երկիներ երկոյնաբ գօլայ վերջը պէտ գօլաք։*

Manchot, ote, *մանշօ, օթ*, ած. *ձեռնրեկ. միաձեռանի. փեցի, հայլամայ միով ձեռամբ։ ցլաք. պէր երկի ուսից։*

Manchot, *մանշօ*, ած. *ապրինչ պարարտ. պէր նեվ գըլաս գանաուլը պէնիկ գօլը։*

Mandant, *մանդան*, ած. *յանձնարար. հրամանատու. ուղարկող. վերիկ երեկ։*

Mandarin, *մանդարէն*, ած. *նախարարք Չինաց. Չին գօլաը։*

Mandat, *մանդա*, ած. *պատուէր. յանձնարարութիւն։ 2. հրամանագիր քահանայապետի առջեւ ունեցք գառասին դատարկ մեացեալ եկեղեցական հասս. երբ վերացնելիմանք. հեվէրի իրեցիրէ։ 3. իւր խուլ գօլաճախ պէտ ի պէրէնին վերջերէն ինչգօլաճառնալու կերէն պատրաստութիւն։*

Mandataire, *մանդաթէր*, ած. *պատուիրակ. հրամանատու. հրամանակատար. վերիկ. վերհարթ. պէրտիկոս։*

Mandement, *մանդմէն*, ած. *հրաման. պատուէր։ 2. յորդորական ճմուռճ (եպիսկոպոսի). 3. նշանակապիր. հրամանագիր հատուցման. երբ պատրաստիլ. հէտմ։ 2. (էպիսկոպոսաց) նամէհրնաշէն։ 3. հովիւի վերաշրջ. ներքերէ։*

Mander, *մանդէ*, ն. *առաքել. ծանուցանել. զեկուցանել։ 3. կոչել. երգնցանէ. պէտերբէ. խոպեր վերմէ։ 2. լաց ընտէ։ [կցակ. վերնէ։*

Mandibule, *մանդիպիւլ*, իգ. *Mandille*, *մանդիլ*, իգ. *կըսկնոց, ատամանի ապահատրաց։ լահաթար ճափիլ։*

Mandoline, *մանդոլին*, իգ. *վէն փոքրիկ. պէտիլ պէհիրա։*

Malotru, ue, մալօթրու-, ուր. ևս էգ. անձն անշնորհ, անհեզգեզ, շինականաբ. պիղծ, ապուշ, էշ, խօզաբան ածական:

Malpeigné, մալբէնիէ, ած. այր ապուռերի ևս գձուձս պակցուած. ճոխ պէս-պէս ինչինչ վէր ածած:

Malplaisant, ante, մալբլէզան, անթ, ած. չախորժելի. տաղտուկ. նախօշ. նեղբրաս:

Malpropre, մալբրօբր, ած. անմաքուր. ապականի. 2. անպատշաճ. ածական. 2. նալայծէ. գոնոտիպերիա:

Malproprement, մալբրօբրման, ած. ապականութեամբ. անմաքուր ինչ պայմանաւ. 2. խառնրա. ածական. 2. գռպաճաս:

Malpropreté, մալբրօբրթէ, էգ. ապականութիւն. անմաքրութիւն. ածականէ. ածականէ:

Malsain, aine, մալսէն, էն, ած. անառողջ. ցաւած. հիւանդաբար. 2. վնասակար. վատառողջ. գիշաճօբէ. ածիգիէ. 2. գիշաճէ ածական:

Malséant, anté, մալսէան, անթէ, ած. անպատշաճ. անվայելուչ. խոչընդոտ:

Malsonnant, ante, մալսոնան, անթ, ած. չարաձայն. ժպիրհ (վարգապետութիւն). գալլոզ գիշաս կէլէն. նամոփպօլ. գէրգաբ:

Malt, մալթ, ուր. գարի պատրաստուած կամ կասկ վասն գարեջրոյ. ինչ էլէն հոպըրլանմըշ ուրիս:

Maltôte, մալթօթ, էգ. յափրշտակութիւն. հարստահարութիւն. գրկութիւն. 2. հարստահարիչք. գօլէյէ. էհրիչմ. 2. գօլօմպօրլէբ:

Maltôtier, մալթօթիէ, ուր. հարստահարիչ. գրկիչ. գօլօմպօբ. հարամզիբ:

Maltraiter, մալթրէթէ, ած. նեղել. չարչարել. խօսիլ. լկել. գրկել. ընդհանրապէս կիրճ. ընդգէմ խօսիլ. գաղտ, ընդոտիր, ընդգլխել կիրճ:

Malvacée, մալվասէ, ած. էգ. մալաշապկի (տունկ). ճոպկ կիրճ ածական:

Malveillance, մալվէյէնս, էգ. չարակամութիւն. իշխանութիւն. չարամտութիւն. խէղճ. գէտլէբէ. գէրգիհլէբէ. գօրկ:

Malveillant, ante, մալվէյան, անթ, ած. չարակամ. չարամիտ. չարախորհուրդ. իշխանի. ֆիդրի ֆօսէթ. գէրգիհ. գօրկ:

Malversation, մալվէրսասիօն, էգ. սխիր, անիրաւութիւն, կաշառառութիւն, խարդախութեամբ ի պաշտաման. գօրբ. ընդօսէֆ. խօրհն:

Malverser, մալվէրսէ, ն. անիրաւել, խորհիլ ի պաշտաման. հարստահարել. ընդօսէֆ, խօրհն կիրճ:

Malvoisie, մալվուազի, էգ. կրետական գինի. 2. մշկահաս գինի. մալվազիա. գառնիծ. 2. գօֆ գինի:

Malvoulu, ue, մալվուլի-, ած. ատելի. գէվէլմէդիլ. ճոգօպ:

Maman, մաման, էգ. մայր (բառ մանկանց). նէնէ:

Grand' —, կամ **Bonne —**, հանի. նէնէ գօրբն. գէ-յէ-ամօ:

Mamelle, մամէլ, էգ. ստինք. գնդ:

Mamelon, մամըլօն, ուր. պտկանոք ստամոքի. 2. պըղպակ. ելուճգն բարկրանձիւ. խմիչ. 2. խոշոր լօֆ գօղօրլիբ. գօղօրլըգ:

Mamelonné, ée, մամըլոնէ, ած. պղպակաւոր. եղնդնաւոր. գօղօրլիբլը. գօղօրլըգլը:

Mamelu, ue, մամըլի-, ած. մեծաստանի. գէ-յէ-ամ գնդիլ:

թիւն.ատահականութիւն.նենդ. ֆէնոլըէթ. ւէօրիւ–լէ–ֆ. ւիւլէյ. խաբտաշլըէթ. 2. հիլէ. ֆէնոմ. չիյիմնըէթ. օյմաճ։

Malicieusement, մալ–իւիօ–զըման, ած. չարութեամբ. ի չար միտս. նենգութեամբ. ւիւլիւլէ. ֆէնոմ ֆէրլիլէ. հիլէ իլէ։

Malicieux, euse, մալ–իւիօ, եօզ, ած. չար. չարանիւթ. խարամանգ. ատահակ. խաբուսիկ. ւիւմ. հիլէկոզլ. խոբամաշ. չիյիման։

Cheval —, երիւաթ խեռ. պէնիյէ պրոֆիյան ասր։

Malignement, մալինիման, ած. չարութեամբ. ւէհիլիլէ։

Malignité, մալինիթէ, էթ. չարութիւն. դժնդակութիւն.ժանտութիւն. ւէօրիւ–լէ–ֆ. ֆէնոլըէթ. պէրլէթ. վէխասըլ։

Malin, igne, մալէ, ինիճ, ած. չարաչէր. չարաբարոյ. չար. ժանտ. 2. վնասակար. 3. դժնեայց. չարակն (հայեցուած). 4. խորամանգ. արթիւն. 5. չարահնար, չարագործ, ամէնայչար(իւարուր սիտս). ւէմ. ֆէնոմ. ւէօրիւ–. 2. զըբուրլը. 3. ւէմ. նուզըր վէրիյէլ. 4. ֆէնէրզոզ. ֆօրնոմ. 5. խարամաշ. ասրզոչ։

Maligne joie, ոտնհարութիւն, խնդութիւն ընդ չարիս ուրախ. զիյոմոմ ինիլը։

Maline, մալին, էթ. յորդութիւն, աճումն ծովու. պէնիչ պէտէ։

Malines, մալին, էթ. յոմանդինեան ասղնագործք. Մալինի լէհերին ինունիլոզը։

Malingre, մալինգը, ած. հիւանդոտ. տկար. խաբիւթկոճ. զոյֆ։

Malintentionné, ée, մալէնթոնիոնէ, ած. չարամիտ. չարակամ. ֆէրլէ ֆէնոմ. ֆէրլէ ֆէնոզ։

Malitorne, մալէթօռն, ած. ապաժամանակ. անաւասիկ. անհեդեդ. զլէտալ. ֆոպա. իլէ խոբամալ։

Mal-jugé, մալ–ժէ–չէ, ած. վրիպական դատաստանի.թիւր վճիռ. խոնլէզ լէրիւոն. հիմէֆ նասահիմ։

Malle, մալ, էթ. արկղ կաշեպատ. 2. սապատ, կողով վերեզակաց. 3. պարտաւականամանակաց. իսոնիթ պէրէ ֆոփլը պէպէրէ. 2. հէպիրէիկ չընդոզ. 3. ժէֆնոզ չընդոզ. 4. ւ. Malle-poste.

Faire sa —, պատրաստել իւ ճանապարհ. խօլէոլըզը հազըրլամաք։

Être troussé en —, մեռաւնել կամ սակաւօրեայ հիւանդութեան. էլսոռ խոսիլըզըլ խօլմէ։

Malléabilité, մալէաթիլիթէ, էթ. լինելի կռելի. տատրածականութիւն. վէրէֆնէ կիլմի. խոյլուճլըզէ։

Malléable, մալէաբլը, ած. կռելի. տատրածական. վէրէֆլէնիր. խոյլուճ։

Malléole, մալէօլ, էթ. կոճ. ֆօֆօք։

Malle-poste, մալը–ֆօսթ, ած. գնացակ տաւրհանգակի. կառք թզղմաբեր. ֆօրնոմ, ֆօրլիեր ասրզոզը։

Malletier, մալէթիէ, ած. յօրինիչ կաշեպատ արկղոզց. պէրէ ֆոփլը տանըզէ նէֆոճ։

Mallette, մալէթ, էթ. կաշեպատ արկղիկ. 2. տապատակ փէրեզակաց. պէլին ֆոփլը տանըզըզմ. 2. ինչպէրէմիկեր պէպէրէճիկ։

Mallier, մալիէ, ած. գործատան դեպագին տաւրհանգակաց. ֆէրէֆնէ հէյոզիւնի խալըյան պարլիէր. 2. ֆօրնոմ ասրզոզըզը։

Malmener, մալմընէ, ն. չարչարել. թ.շնամանել. վնաս հասուցանել. 2. յանդիմանել. խըբէլմաք. խոյնիմէ։ 2. խուլիէ վէրմէ։

Malfait, aite, մալֆէ, էթ, ած. անհեգնական. անարգանք. անշնորհք. ապեղ. ֆէնա խոսքեր. ղէշ. ղէշ էթիւն. չէրէթ.

Malfaiteur, մալֆէթէօռ, ար. չարագործ. ոճրագործ. ոճրագործ.

Malfamé, ée, մալֆամէ, ած. չարահամբաւ. անուանարկ. ասէր գործած. ղեհամբ.

Malgracieusement, մալկրաչիէօզման, մ. յանշնորհս. անհեգնաբար. չինականապէս. խոսքեր.

Malgracieux, euse, մալկրաչիէօ, էօզ, ած. անշնորհք. տմարդի. չինական. լուռ. ֆէրթէթ. խօրաթ. էօզան.

Malgré, մալկրէ, նխ. ա. կամայ. հակառակ կամաց. ընդդէմ. ընդ հենգն. թէ. պէտ եւ. (էթէրթի) խոնարհելով. նէազնիւնէ. ֆուրը. ֆորտը. էթէն.

— qu'il en ait, ընդդէմ կամաց նորա. ծա նէազնի.

Malhabile, մալաբիլ, ած. անբանական. անհաւատ. անյաջողական. ապաժ աման. 2. անզգաստ. անխմաստ. անհանճար. խակ. եվնէրէն ինէլմէ. եվնէլէթիւն. ոչ ֆէյնէրնէլ. 2. ֆալահապաբէ. ասէի. խոմ.

Malhabilement, մալաբիլմէն, մ. անհաւատակութեամբ. խակութեամբ. ալ եվնէլէթի. ասէլթէն.

Malhabileté, մալաբիլէթէ, էթ. անյաջողականութիւն. անբանականութիւն. եվնէրէն ինէլմէ. եվնէլէթիւն. ոչ ֆէյնէրնէլէթ.

Malheur, մալէօռ, ար. վատաբախտութիւն. չէտատութիւն. ադէտ. չարիք. արկածք. ինէթիւն. ֆէլը պոխի. ֆաշ. զէլա. ֆէլը էթէն.

Par —, չար դիպուածով. ըստ չար բախտին. պոխըզըլըզլը.

Jouer de —, խաղալ չարդուքեամբ. 2. դիպել ձախողանաց. չայճաղլ. պոխըզըն ոյնաճաք. 2. պոխը էնլէնմէթ. բաթի կիմդէթ.

— à..., վայ. անէօգը. վայ. լանէ.

Malheureuse, մալէօռէօզ, էթ. կին անուանարկ. խառնակեցիկ. ֆէնա ֆաբը. ֆահիլէ.

Malheureusement, մալէօռէօզմէն, մ. թշուառութեամբ. 2. ըստ չար բախտին. խալէթլէյլէ. ֆէնա հաբէ. 3. պոխըն ինէրկիսինէն.

Malheureux, euse, մալէօռէօ, էօզ, ած. չուառ. վատաբախտ. հէբ. թշուառականութիւն. 2. ադէտաբէր. ադէտաւոր. ադիզդարմ. 3. անարգ. յոռի. գձուռ. 4. ապիրատ. չարագործ. պոխըզըլ. խալէթլէ. ոչֆէլ. 2. ապաշրուայ. ծնհնօռ. ֆէլըէթիւն. 3. ալչաք ի ֆէյնա. 4. ֆէֆէյնէ. ոչֆէյնէ.

Malhonnête, մալաննէթ, ած. անհամեստ. անպատիւ. անպարկեշտ. անպատեհ. վատաթար. 3. անխրատ. անկիրթ. ըզբ. եվլի օլմայան. խոբզըզ. նալայըզ. ալչաք. 2. եդրէտանըզ. խէրպէյնէլ.

Malhonnêtement, մալաննէթմէն, մ. յանպատշաճս. յանարժանս. յանիրաւս. անուղղութեամբ. 2. չինականդրնաւմարգութեամբ. խոբզըզ. ալը խոբզ էլէ. ալչալըզլը. նալայըզ ալը. 3. ինէրկինէնէն. ծնհնօռ.

Malhonnêteté, մալաննէթէթէ, էթ. չինականութիւն. ամարդութիւն. 2. անուղղութիւն. անվայելչութիւն. անարժանութիւն. վատթանութիւն. խոբզըզլըթ. 2. նամէրտլէթ. խոբզըզէթ. ալչաքլըթ.

Malice, մալիս, էթ. չարութիւն. անօրէնութիւն. 2. խորամանգութիւն. խաբէութ-

ին. աղէտք. չարիք. պեղ. գործ։

Malart, մալար, ար. արուբայգ վայրի. երէից խաղան ծօրթելի։

Malavisé, ée, մալավիզե, ած. անպզտիչ. անխորհուրդ. անխնամաս. ամբընդոյան. պիղծ. չհնազանդ. ինքնակամ։

Malaxer, մալաքսել, ն. կանկղել, (գպզիղանիս). (երեսի) խոշտոնել, խոզարմել։

Malbâti, ie, մալպատի, ած. անհեդեգ. այլանդակ. տգեղ. պիղծ. ելեւէնի։

Malcontent, ente, մալքօղտան, անդ, ած. դժգոհ. տհաճ. խօնարհաբար։

Maldisant, ante, մալտիզան, անդ, ած. չարախօս. բամբասող. վնասակար. ինքնաբար. ինքնակոչ։

Mâle, մալ, ած. արու. արձ. 2. արուական. այրական. քաջ. երէից. 3. երէից ինչ. ներքոնէ. նչխ։

Encent —, ր. Aliban.

Malebête, մալբէթ, էից. չարաճճի. չարագործան. այր ինասաէր. ղարիւ վերջին, ֆինա ապտ։

Malebosse, մալբոս, էից. մեծ ասպատ ողին. պիշիչ ֆոդաբ։

Malédiction, մալեդիքսիօն, էից. անէծք. նզովք. լռնկին։

Malefaim, մալբֆեյ, էից. սաստիկ քաղց. ինքնաճլբէ։

Maléfice, մալեֆիս, ար. դիւթութիւն. հմայք. կախարդութիւն. պիշիչ։

Maléficié, ée, մալեֆիսիե, ած. կախարդեալ. 2. ախտաժէտ. հիւանդոտ. պիշիչնեցիւ. 3. խաբէի. խարեփշած։

Maléfique, մալեֆիք, ած. վատ. չարաբար. չարագործ. ցիկ (ասող). ելեւ. ասբարաս. պեպ (սխալ)։

Malemort, մալբօր, էից. մահ չարամահ. չարամահութիւն. ֆինա խօլիսի։

Malencontre, մալանքօղտրբ, էից. աղէտք. ձախողանք. խաղ. պեղ։

Malencontreusement, մալանքօղտրեօզման, ած. վատ յաջողութիւն. նանիսիկ պիղծ ասբարաս։

Malencontreux, euse, մալանքօղտրօ, խօզ, ած. չարաբախտ. 2. աղէտաբեր. աղէտաւոր. ձախող. պիղծ։

Malengin, մալանգին, ար. խաբէութիւն. չարիմացութիւն. հնարագործութիւն. ֆինաբէսբէ։

Mal-en-point, մալան-բուէն, ած. չարամիտ. հէք. ի հիքութեան. ֆինա հալբ։

Malentendu, մալանդօղտիւ, ար. թ իրիմացութիւն. վրէպ կարծիք. վրիպանք. խանէբէ։

Malenuit, մալբնէ, էից. անհանգիստ, անքուն գիշեր. քահնիրզ, ասյնասանէ ինին։

Malepeste, մալբբէսթ, փէ. ա ժամ. բաբէ. ա՛յ գործ։

Males-semaines, մալ-սբ, էից. յ. գաշտան. հայիւ։

Mal-être, մալ-էթր, ար. տմունութիւն. տկարութիւն. խօթութիւն. էնդիսիկ։

Malévole, մալէվոլ, անդ. չարակամ. ինքնակ։

Malfaçon, մալֆասօն, էից. պակասութիւն. թերութիւն. 2. չարութիւն. նենգ. էրանէ։ գործ։ 2. ինքնակոչ. փոյթ։

Malfaire, մալֆեր, ն. չարիս առնել. պիղծ. ինքնէ։ ինքներ վերջ։

Malfaisance, մալֆեզան, էից. չարաբարութիւն. ինքնաբարութիւն։

Malfaisant, ante, մալֆեզան, անդ, ած. չարաբար. չարագործ. 2. պիղծասէր. պիղծասբար. ինքնէ։ ինքներ. 2. պիղծ. ինքնաբար։

— de coeur, նոզկալի. խա-
ղատ սրտի. խիղճի պա-
— d'aventure, միամիտ-
խի. նշանդեն գծագրիս մա-
տանց. փոլամա:
Avoir du —, վշտանալ. դըժ-
կամակել. ճանը ըսիըմ.
մոդըման օլմագ:
—, ած. չարտաք. չարտաչար.
յոռեպէս. ազ բարտաք. փո-
ղիւ. ֆիքման:
Être —, լինել հիւանդ. խա-
ղիք օլմագ:
Prendre —, դժկամակ լի-
նել. գչարել. 2. խիստ խմա-
նալ. կերճանգ. 3. խռնըլ
անլսմագ:
Se trouver —, լինել չա-
բտամագ, հիւանդացին. փոյֆ-
ուիչ օլմագ:
Malachite, մալաքիթ, իգ.
մնդաչաբտար-ոյը ոշ ինչիլ ղոլ:
Malacie, մալաթ, իգ. ախ-
տառոր կամ անբնական ա-
խորժանք (յղի կանանց առ
ինատակար կամ չուռնի իրաս).
(հոգիներին ըսրտրը խոխոր
իճնագը չեյլերի օլան) ոյե-
իլհոհը:
Malactique, մալաքթիք, ած.
հակդիչ (գեղ). խոհրտրճը
(իլաճ):
Malade, մալաթ, ած. հիւանդ.
ախտաժան. խոսթ. խռանիկ:
Maladie, մալաթիք. հիւան-
դութիւն. խոսթ ութիւն.
ախտ. 2. մոլութիւն: ան-
կարգ յօժարութիւն. խռա-
նիկլիք. իլլիճ. մոլար. 3.
ախլաս:
Maladif, ive, մալաթիֆ, իվ.
ած. հիւանդոտ. ախտաւոր.
խռանիկճիլ:
Maladrerie, մալաթըրի, իգ. ուրիանոց. հիւանդանոց
քորոտից. ալյոռչանաղ:
Maladresse, մալաթռնա, իգ.
անատակութիւն. անքաւա-
կանութիւն. անյարդակու-
թիւն. անպիտանութիւն. 2.
անպատահութիւն. վըխպանք.
ըսխտրլըգ. տիճիրիւթսիզլիք. 2. ղոչախոշլուգ. ղոչախոշ-
ուկ:
Maladroit, oite, մալաթռա, ած. վիցաւն. անատակ. անյարդակ. անպիտան. 2. անհանճար. անխմաց. անհնարագ. իշլե խոչմաղ-ըսխտրլը. տիճիրիւթսիզ. 2. ափըսըղ. գռապա:
Maladroitement, մալաթռաթըմա, ած. անհնարագա. չինակատապոյնա. անխմաց. խմանութիւն. ըսխտրլըմա. գռապճա. ահմաֆճա:
Malaguette, մալաղէթ, իգ. կծու ատոգ կատխին բատաղ. գոֆուլիք:
Malai, մալէ, ած. մաղայկիչին լինգու. կիսաճէ մոլոյէ:
Malais, aise, մալիչ, ածչ, ած, մաղայկիչին, մաղայկատան (լինգու, ազգ). մոլոյէ:
Malaise, մալէզ, ած. հեզգատխում. գժատրութիւն. ատկատխում. անճանգիստ. ըսխտրլը. բահոմըզլըք - հոգըսոսալը:
Malaisé, ée, մալէզէ, ած. գժատրին. 2. նեղգատ - անդիւրաւն. անհանգիստ. անհարթ. կիրին. 3. ըսխճիկլիք. ըսխճըտա. բահոմըզլ. ուոյըտանալ:
Malaisément, մալէզէմա, ած. գժատրատ. աշխատատութիւնա. գահմիրիկլիք. կիճ իլիք:
Malandre, մալանդր, իգ. ուրիատութիւն ծնգաց ձիոց. 2. փտեալ մարակ փայտից. ալլրըն ղըլըգլանը. 2. կիսրիճ գոգոճ:
Malandreux, euse, մալանդրօ, էօզ, ած. (փայտ) փտատ մարակօք. 2. (ձի) ուրիատ ծնգօք. կիսրիճ գոգոճ. 2. ղըլըգլանըլը (ալի):
Mal-appris, մալաբրի, ած. անկիրթ. անխրատ. ինքրոկիճ. խրտճանըգ:
Malaventure, մալէվանդիւր,

ին չբժմա. 2. ֆիլֆոֆոկ պատ-
ճառելիություն.
Grande —, կարգապետու-
թիւն (Արեւելեան կար-
գին). (Ա՛ս-ին բահիկներէն)
բեմբէնի.
Maitriser, ծեփուիլ, ն.
ախրել. ախրանալ. խլխել.
հեռա՛ր եկնիլ. պատյարմանք.
Maje, տե՛ր, ած. Juge —,
տեղապահ գաւառական գա-
տաւորի. նահիկի փոքրընեան
վերին.
Majesté, տե՛ր-պ. էն.
մեծ վայելչութիւն. մեծու-
թիւն. շքեղ փառաւորու-
թիւն. 2. մեծափառութիւն.
մեծափառ. ճեմլեին. ճեմա-
պեին. շեմլեին. հեյդեին. ապ-
ռեին. ֆիզիյո. 2. ճեմապեին-
լիս. շեմլեինլիս.
Majestueusement, տե՛ր-
պէ-ի-օշ-ըմ-ի, ած. մեծավայե-
լուչ. մեծապայծառ. փա-
ռաւորութեամբ. աւլիոնով
ինչ. ապահի ինչ.
Majestueux, euse, տե՛ր-
պ-ի-օս, ի-օշ, ած. մեծավայե-
լուչ. մեծապայծառ. փառաւոր.
աւլիոնուիլը. ապահիլիչ. ճե-
լիչ.
Majeur, eure, տե՛ր-օս, ած.
մեծագոյն. յառաջագոյն. 2.
հասուն կոչ. հասակատարի. յար-
բունս հասակաչ. 3. մեծ. կա-
րի կարեւոր. կշռաւոր. պիտ-
չի՛ս. ընտիր. 2. խոշոր ճե-
րեկոյ. պատկառելի. 3. պի-
տի՛ս. ընտիր. երեխի. 3.
պիտի՛ս. եւնէ՛ն. [ուիսլոյ.
Majeurs, ար. յ՛. նախնիք.
Majeure, տե՛ր-օր, էն. մե-
ծագոյն կամ առաջին յա-
ռաջագրութիւն. ֆիզիյո.
Major, տե՛ր-օր, ար. հա-
զարապետ. վայշապետ. 2.
հրամանատար (զօրաց տեղա-
երիր). 3. խաղ ինչ քար-
տախաղ. պին պուլը. 2. (ոչխ
ճահիճ աոտերբինին) ոերոտրը. 3. պիր
նենվ ֆոռլըտ ծյոնոռ.
Chirurgien - major, վիրա-
բուժապետ գինգի զօրացս. պիր
ալյոռ ֆերբահ պուլը.
Tembour-major, թմբկա-
պետ զօրացս. առէրոռե պուլ
պռռլըռռ.
État-major, պայշոճնակալք.
պայշոճնատորք. առագ մանն
(զօրաս). (առէրոր) պուլըռըը.
բիւնռռա. երէխնէ հոգոյ.
Majorat, տե՛ր-օռռ, ար.
անդրանկութիւն. իրաւունք
կամ մասն ժառանգութեան
անդրանկի. իւր եվլռռըն հոգ-
ը նոխռ ոեօլնոնդել տիրռռ
ինչը.
Majordome, տե՛ր-պռռ, ար.
հազարապետ տան. ֆիլ-
խռռռա.
Majorité, տե՛ր-ի-պէ, էն.
հասակաչափութիւն. օրի-
նական սահք հասակի. 2. հա-
զարապետութիւն. 3. բազ-
մագոյն, առաւելագոյն, մեծ
մասն. ենիրէ՛ն. ինձնի պե-
լոռ. 2. պին պուլըլըէ. 3.
չծռռ. էչռռ հիռռնի.
Majuscule, տե՛ր-ռռ-ի-ռ,
էն. գլխագիր. գլխաւոր նշա-
նագիր. ռիլռռռ խռռը.
Maki, տե՛ր, ար. աղուէ-
սակապիկ. պէր ռօյ տե՛ր-ռռ.
Mal, տ՛ռ. (յ՛. Maux). չար.
չարիք. 2. սխալ. ցաւք. 3.
կորուստ. պիաս. թ՛չռռաւռ-
թիւն. ադէտք. 4. պշիռ-
ռութիւն. ռռագնռռ. վիշտք.
5. յոռութիւն. թ՛ռերակա-
ռորութիւն. 6. ռաճիր. ե-
ղեռն. մեղք. 7. բռռ՛ռռռռնք.
չարաքռռռռութիւն. 8. չար
միտք. չար կողմն. ֆինռռլըք.
ևերէ՛ր. ռեռիռլռռ. 2. ռ-
ըռռ. իլլերի. ռըլըը. 3. զռ-
ըռռ. ռեռեր. դէլռ. 4. զռհ-
ռերի. ռ՛ռլռֆռռ. 5. ռպէռ խռռյ.
ինռիռռռ. 6. ֆռռռհռռ.
ինռհռ. 7. վ՛ռ՛. ռեռ ռէռռ.
8. ֆեռռ ֆիռէր. ֆեռռ.
— d'enfant, երկունք ծնըն-
դականի. փռռռ՛ռ ռռլըըը.
ռեռռռ ռլհ.

յուածի. վհիս պահելոյ զըստացուածն. փոշմինոտ խոփս երիվ:

Maintien, ձեռնիկ, ա. ապահպանութիւն. 2. դիր. յօրինուածոյ մարմնոյ. տեսիլ. կերպարանք. ըն-նոյ. տիրայրել. ծաղրանք. վիշայեղ. 2. ներհակ. վիշայեղ. հեյնիկ:

Mairain, ս. Merrain.

Maire, ձեռ, ա. քաղաքապետ. չահապ. փեհիս. նոփիպ:

Mairie, ձեռի, ին. քաղաքապետութիւն. 2. տպարանք քաղաքապետի. փեհիսլըք. 3. փեհիս գնդապետի:

Mais, ձէ, չէ. բայց. այլ. տակայն. 2. մանաւանդ թէ. այլ եւ. լոկին. սակս. 2. հարիս. պոխ:

Mais, մակս, ա. սիսինատր. տաճկի ցարևան. մըսըր պոզը փոյը:

Maison, ձեղի, ին. տուն. վանք. տպարանք. բնակութիւն. 2. տոհմ. զարմ. 3. ներք. տուն. ընտանիք. 4. պերպատան. ընտածինք. խվխոնի. փնոփ. 2. ոջ. 3. փնիս. խվ. 4. խնդոս:

— d'arrêt, բանտ. հոպս:

— de ville, խորհրդատուն քաղաքացւոց. վէճհոհան ձեվրուին փնոզը:

Garder la —, մնալ ի տան. խվոխ փոլմոփ:

Faire une bonne —, տակս կաշուհա առնել. ըզի ըզի ըլյոճիկն խնդոփ:

Faire — nette, ի բաց արձակել սիանգամայն զամենայն տպատուհաս. խըղճիհիվճոպլըրըն հիփոինիկ պէրոխն իօլ վերմիփ:

Petites-maisons, յիմարանոց. խնմարխանիկ:

Maisonnage, ձեղնոփ, ա. տատպճք. փայտէ շինուածոց. փերթոնիկ:

Maisonnée, ձեղնիկ, ին. ընտանիքը. ֆոփխոս. խվին ճիհի խոլիը:

Maisonner, ձեղնէ, ն. շինել տուն. նորոգել զտունն. խվ խոփմոփ. խվի ընոփը խնդոփ:

Maisonnette, ձեղնէդ, ին. տնիկ. խվճիյիկ:

Maître, ձէդը, ա. տէր. 2. վարդապետ. ուսուցիչ. 3. ճարտար. ձեռագէտ. տեղեակ. ի. պիտ. տեառչ. վերակացու. տահիպ. պէտ. 2. խոճա. փոփերըին. 3. տուն. սկնոտրիփոր. ի. հոփըշ. նոշըր:

— des hautes oeuvres, գահիճ. ճիլլոպ:

— des basses oeuvres, մաքրիչ կոյանոցաց. լոշըմը. լոշըմ ընդշկեյին:

Le — autel, աւազ խորանի կամ տեղւոյն յերկեղեցւոջ. պոչ փհրոպ:

Petit-maître, պճնոզ. զարդարկուտ. խզտաէր. ծոփոմոփ. ձեյինիպ ֆոլմոն. պնոեփոխ:

— de chapelle, գաւազանակիր երամշտաւորեց եկեղեցւոյ. փէլէոփոխ ճոտիին պոշը:

Grand —, աւագ, կարգաւորիչ (Մեծինաինեան կարգին). (Մալիս բահիպլէրինին) բեյյնոփ:

Maîtresse, ձէդոխս, ին. տիկին. 2. կին տուտցիչ. 3. տիրուհի. տարփածու. հարճ. ֆոփշն. 2. տոհս ֆոփշն. 3. պնվիոլիս. ծոլտոֆս. ծահպոտպոկին:

—, ած. ին. գլխաւոր (տան ծառայ). 2. ձարտար, հմանճարկ, ժրապլուխ (կին). նոն պիոյիտ, պոչ (պոչ). 2. ինչնիոլոր, ոփըլլը, նէվնիփ (ֆորը):

Maîtrise, ձէդոխ, ին. արուեստաւորութիւն. ձարուեստաւորութիւն. 2. դասատուութիւն, երամշտաւորութիւն եկեղեցւոյ. պէտ պնոտոխտս տոտխոլըփ, տոտ-

Mettre à qn. à la —, յանձն առնել, ապատուան առնել ի ձեռս ուրուք. ակրիւոխնե ընել. կիր եմիմ. պրծմանի:

A deux mains, երկոքոտմբք ձեռօք. 2. (երիւար) հեծանել եւ կառամիպ. 3. (այր) այր իցեն պաշտամունք երկու. էին եւ էին. 2. պինել վր ուրուա (ոնը). 3. էին մանը (էլ):

De la première —, յառաջին ձեռաց. ի բուն իսկ սեռառնեն. 2. առանց միջնորդի. ի բուն իսկ ազգերէն (տեղեկանալ). էլ ելանեն. առաջ. առհասարակ. 2. առել երբեմն (գոյմանի).

Sous la —, առ ձեռն. ի պատրաստի. եւ ալ ընդ ոտ. հաշտ:

Mettre aux mains, ի կռիւ արկանել. ի պայքար ածել. ընդբաշխանի. գնահատել ի օգնի:

— d'oeuvre, վարձք կամ գինը ձեռագործի. գործած. իշեն հաւեր. ոչխար. եռեր:

A la —, ձեռամբ. ի ձեռին. 2. ընդ ձեռամբ. մօտ. առանն. պատրաստ. եւլիւլ. ընդ. 2. եւ ալ ընդոտ. վեր իջեր. հաշտ:

A pleines mains, լիամեռն. յորդոլիեռամբ. առատաձեռնամբ. ավատ ավատ. ձեռնհարճ:

A belles mains, լի ձեռամբ. լաւ կամի. ավատ պօրատաս. ընդնեռնի գեռաց:

— forte, թիկունք. զօրաձիգն. ընդոտ:

De la —, ձեռամբ. 2. ի ձեռաց. ի կողմանե. եւլիւլ. 2. եւլինելն. ընդաձգնան:

Sous —, գաղտ. ի ծածուկ. եւ ալ ընդոտ. կիշլիճի:

De longue —, ի բազմից հետէ. չջիտան պէրի:

Faire — basse, կռտոնել ի սայր առաւերի. 2. առաքել. յափշտակել. ջնջոյապաք ելերմիտ. ելու ջնջան կիւլիրմիտ. 2. խաչմանտի:

Faire sa —, խորել. անձին մնան հանել. խոպին եմիմ. պէնռնիլ ինչ չջերմիտ:

Être aux mains, կռանել. ոնօյնջիտ. գավչ եմիմ:

Forcer la —, առիպել. ըրանադատել. զր եմիմ:

Mainmise, պետիլ. ի. արկանելն ձեռն. գրաւումն. եւ ջօմ. պաղ:

User de —, ձեռնամուխ լինել յոր. հարկանել. եւ ջաջրերմիտ. սարմանի:

Mainmortable, պետմարդաղէ. ած. սորուկ (չինականն). 2. անժառանգելի. այր ինչք չմարթին օտարանալ. խոսեր (էօյլիս). 2. փրան օլանմալ. մալը գելդրան ատամ եւլինի կիշիրել:

Mainmorte, պետմարդ. ի. սորկոմթիւն. անառատ վճռակ (չինականաց). 2. անդադարձուելիւն. լինելն անժառանգելի (ընչից միաբանից. թեանց). (էօյլիս-կերին) նոսրերնեն (ոնը). 2. (մանաւանդ ընդ կարերնեն) օրերու կիշիրելիսի. նոմրոսիլի:

Maint, ainte, պետ, եպ, ած. բազում. ջօ:

Maintes fois, պետ ջոսոյ. բազում անգամ. սբե սբե:

Maintenant, պետընեն, ի. այժմ. չիմի:

Maintenir, պետընիս, ն. պահել. ունել. հաստատուն. ի վեր ունել. 2. հաստատել. բանիս. պնդել. ապէրմատ. ջավչ նոսրմատ. պէրնիտ օլմատ. 2. ջավչիմիտ. նոսրոյնջ, մոնթոյրեր եմիմ:

Se —, յ. կանգնուն, յակատանի, ի հաստոջ կալ. ջավչ պոսրմատ. պոյն ինչ տեր ջոսրոր օլմատ:

Maintenue, պետընեն, նէ. հաստատութիւն ի սահ-

ընթ- . 5 . մանդըր . 6 . ինօր պա-
պէյինդե խ-վարլատ ընդե , նը-
տիկ . 7 . (փեփէ ինչ-յարէն
է-պէրինդե) պաննե :

Mailler, մայլե , ն . հիւ-
սել օղա օղա . ցանցակերպ
գործել . 2 . զրահա վերա-
պգեցուցանել (չափ) . 3 . աո-
փիլ . ծեծել առփանաս . 4 .
ցանցակերպ ակօսս պատաս-
ռել . (ընթող) թօրել . հալե
հալե կիտե . 2 . (փեօփէյե)
ընդհ ինօմէյն ինյուրել . 3 .
ընօքմադլա պեօյել . 4 . քոֆե-
վարէ ընֆլ ուե-րել :

— , ն . պատկել . քաղքաղել .
2 . պիտականալ (կապատու) .
ֆինե-կինել . 2 . (փեփէ)
ընէլինել , պէնե-փէլինել :

Maillet, մայլե , ար . ծառ
երկպլատ . ընօքմե :

Mailloche, մայլօշ , էզ .
մեծ ատաղ փայտակայ . պէ-յէ-
ընօքմե . վարթօզ :

Maillot, մայլօ , ար . խան-
ձարուրք մանկանց . գո-
պոք . պոզըրպոք :

Maillure, մայլէ- , էզ .
խայտուցք յափշտակէշ ծը-
չնոց . Եբրէըցը գ-լարըն պե-
նե-ւէրէ :

Main, մէն , էզ . ձեռն . 2 .
ձեռնկալուծիւն . օդնակա-
նուծիւն . 3 . ձեռն . զօրու-
ծիւն . իշխանուծիւն . 4 .
գիր ուրուք . ձեռնագիր . 5 .
կողմն . 6 . մագիլք . 7 . ատ ,
բաժին (ի խաղս) . 8 . պա-
տաղիճ (անկոց ինչ) . 9 . ծափ
հրոյ . 10 . ակիշ (դաւի ջըր-
հարոյ) . 11 . բռնատուչ . 12 .
տրցակ (քարտի) . Եւ . 2 . Եր-
պը . 3 . գ-վէրէ . գ-պրէրէ .
հէ-էօ-մէրէ . 4 . պէրինէն Եւ
Եօպէրը . 5 . ընօրօֆ . 6 . էկե-
նէ . 7 . (օյ-անգս ալընան) Եւ .
8 . (-ըրըն ֆէգոանըրըն) ֆի-
նէ-է . 9 . պիէլ էօ-րէյէ . 10 .
(գօ-յա- էզէ) ընէնէլէ , հալ-
գօ-ը . 11 . (նէ-էճէյէ ընօ-նօ-պ
պէնըրը նէ-էճէ-) հալե . 12 .
(էօպէրը) պէօրէօ . 25 ընա-
պօգս :

N'y pas aller de — morte, ուժգին հարկանել . Երկար
ար-գմե :

Les mains m'en sont tombées, հիացեալ զարմացայ .
չունըմ գործ :

Coup de —, յանկարծական
արշաւանք . 2 . յանդուգն
ձեռնարկուծիւն . պաճնէրէն
հէ-ճմ . 2 . գէ-ոխանէ Եւ
-բա-լմա-չ է :

Homme de —, այր յաղա-
պաձեռն . այր գործոյ . էշ-
կէ-պէր , պէճերէ-նէ ապամ :

En un tour de —, ի քիթ ման
ական . վարվարական . պէր պա-
ճըճանօք . էկէ չափա- :

Aller bride en —, գնալ ,
վարել զգուշուծեամբ . ա-
ճընարօք պահպանմամբ :

Être en —, լինել ձեռնհաս .
Ելինօրէն կէ :

Donner la — à qn., ձեռն-
տու լինել ուսմք . Եւ ներ-
մոք . էրբէմ էրնէ- :

Tenir la — haute à qn.,
խստիւ գնալ ընդ ուսմք .
պէրէ-էյլէ -էրճնէ կնէ- :

Partir de la —, լինել (ե-
րիւարի) ծանծուապնաց . 2 .
յօժարական կատարել գհա-
ճոյս ուրուք . (ոմ) է-գէ-
Եշ-էն կնէ- . 2 . պէրէ-էնէն ներ-
կանդըղը ընէյլէրէ էոնէ- էլէ
չճբա էնէ- :

Mettre la — sur qn., հար-
կանել ձեռամբ . ձեռնամուխ
լինել . -բմոք . Եւ -պէնմոք :

Mettre la — sur qc., գրա-
ւել . 2 . գտանել . պահն էնե-
լ- . Եւ գօմոք . 2 . պա-մոք :

Mettre la — à qc., բռնն
հարկանել . ամէնամուխ լինել .
Եւ -բմոք . էլինէ կէրէ- :

Mariage de — gauche, ա-
նուանուծիւն աւազ իշխանէ
ուրուք ընդ անառակ կնոջ .
պէր պէյպօգէնէն պայ-պը գ-
բայլ Եվինէ-ոք :

յոտի կամ պլանդակ նկար. 5. ծածկեալ մեթերք կամ գանձ ուրուք. հայհոյ ածականը. 2. էխ էրէխն ուտ. 3. խոզաձ, լցեր ուտ. 4. պէնէիկ, պէտըր խոավէր. 5. պէրէնին կեռնէ մալը, խոպէնէ.

Mahaleb, հահալէպ, ար. բալ քարանց. պէր նէվ պրաշ պըտղը.

Mahométan, հաօղբոզ, ար. մահմետական. Մահոմէթ խոտ.

Mahométisme, հաօղբոզիմ, ար. մահմետականութիւն. մահմետական գէն. Իսլամ, պէղէնդ Մահոմէթէ.

Mai, ֆր. ար. Մայիս ամիս. 2. մարերան ծառ. ծառ անկեալ յառաչեսամ ուսուր Մայի առաջի գրան ուրուք. Մայիս պաբ. 3. Մայիսին էլ կիներնոք պէրէնին ճոպառոնոն կոնինէ պէրէկէն պաճ.

Maidan, պէտի, ար. հրապարակ. վաճառանոց. պէյտան. պազար.

Maïeur, տ. Maire.

Maigre, պէյ, ած. վախտ. 2. սակաւարեր. անբերդ. ցամաք. ամուլ. 3. սակաւ. դրդին. 4. նուրբ, վախտ (նշանագիր). 5. անճարպ. անպատրաս. էբբ. 3. հահաուպ. 3. պղ. 4. ընդունելութիւն կնոջ, պտաղ (հնդ.). 5. խոտան. խաղալ (խիղ).

Un — sujet, դրդին, չնչին պատճառ. պէչի էչիւնի պէտըղ պէղէդ.

Un sujet —, դրդին, ամուլ նիւթ. ճոպառ, հահաուպ պաղէդ.

Jour —, օր պահոց. օրաճ կիսին.

—, ար. անճարպ մսան մսոյ. 2. կերակուր պահոց. 3. ձուկն ինչ. 4. ցամաքեալ մսան գեղոյ. խոշտ էր. 2. օրաճ կիսին. 3. պէչ պէղ պաղէդ. 4. պայ ճոպառոնոն.

Faire — պահա պահել. օրաճ խոպիմ.

—, գ. Étamper —, ծակել զերկաթ ամրակի ձիոց մսա չերգրա. նաչ էխ պէնաբան պէղէդ.

Maigrelet, ette, պէյճէլէ, էդ, ած. սակաւիկ մի վտիտ. էբբաճ.

Maigrement, պէյճիմի, գ. սակաւաբեր. չորակերութեամբ. ազ խոտ կէղ ազամաճաոպառոնոն.

Maigret, ette, պէյճէ, էդ, ած. սակաւ մի վտիտ. էբբաճ.

Maigreur, պէյճօտ, էդ. ձիբութիւն. վտուտութիւն. 2. ցամաքութիւն (ձոգ). 3. նուազութիւն, ամլութիւն (գրաւորական նիւթոց). էբբաչէդ. վոպաճչոդ. 2. ճոպառոնոդ. չէճոպաչէդ. 3. հահաուպաչոդ. էբբաչէդ.

Maigrir, պէյճօ, վտակ. ձիբրել. էբբալանիմ.

Mail, մալ, ար. թակ կամ մակոյ փայտակ գնգակի խաղոյ. 2. թակախազ. մականական խազ. 3. տեղի մականական խաղոյ. ճոպառչէդ. չէվէիճ. 2. չէվէիճ օյուճօտ. 3. չէվէիճ ոչոճ կիսիճ.

Ils ont toujours — à partir ensemble, հանապազ կոխէ նոցա ընդ միմեանս. պայմ պէրէնէրէվէյէ ճոպառ կիսիճոչ պէրէչէր.

Maille, մալ, էդ. օղ հիւսուածոյ ասեղայինց. 2. օղ զրահից. 3. օղ չղթասից. 4. ակն ուռկանի. 5. խեբեէչ. 6. բոլորակ բիծ բարձ ալաց. 7. պիտակ (ի փեսուբս կաքաւու). Խորիճ հնդաչէ, կիօղիճ. 2. չէրէհհնդաչէ. 3. չէնէիր հնդաչէ. 4. ազ կիօ-

ած. վարդապետական. Հմտական. 2. ուսուցչական. (հաս) վարդապետի քերականական. 3. (կալուածք) պահպրիցաս ակլիսինեան կարգին. 4. գլխաւոր (գիծ յաւտակագրի). 5. (գեղ) հանդերձեալ ըստս հրամանի բըժշկին. ներքուլը. երդիք. 2. Ի՛ՀԱ նահվ խօճաընս պօղլը (Ի–ԼԻՖԲ). 3. Մաքնս բահինկերէյնին բեչչինին պօղլը (ՀԻՆՀԻ). 4. (պէր բեսին) պօղ (ԼԸՂԼԸ). 5. բեչխիայս ֆօըք նօթելՀԸ (ԻԼԱՀ).

Magistralement, մաքիսթրալՀման, ած. իբրև գլխաւոր վարդապետ. ամբարտաւան. խօճալիք. ներքոյլը.

Magistrat, մաքիսթրա, ած. պաշտօնեայ յաւտնի. առաջնակարգ. 2. մագիստրատ. պարծապիրք եւ անուանչք կարգաց քաղաքի. հաւիմ. մահիճնի մանուքպօրը. 2. ՀՈՒՐ ԵՐԻՆԼԵՐԻ. ՀԻԼՎԱՊԱՆ.

Magistrature, մաքիսթրաթիւր, էթ. գառաւորութիւն. 2. գառաւորք. հաւիմլիք. 2. հաւիմլիք.

Magnanime, մաղնանիմ, ած. մեծամիտ. ազնուական. ԱԼԻ ՀԻՄԼԻ. ԻՆՓՀԻԼԻ. ՓԻԼԻԼ.

Magnanimement, մաղնանիմՀման, ած. մեծամիտութեամբ. ԱԼԻ ՀԻՄԼԻ ԻԼՔ.

Magnanimité, մաղնանիմիթէ, էթ. մեծամիտութիւն. ազնուականութիւն. ԼԸՐՂՄուսութիւն. ԱԼԻ ՀԻՄԼԻ. ԻՆՓՀԻ. ՓԻԼԼԻԼ.

Magnats, մաղնա, ած. յատ. ուսագանի կամ նախարարք պաշտնեայցս. Հանգարուցաց. ՀՈՒՀՈՀ. ԻԼՐՈՓ. ԼՔՀիսան ՀՔ ՄՈՆՈՐՔիսան ԻՓՈՊԼԻՐ.

Magnésie, մաղնԻզի, (մաղՆԻԶի) էթ. մագնեսական կամ գառնիճ Հող. մագնիզիա.

Magnétique, մաղնԻթիք, (մաղՆԻԹիք) ած. մագնիսական. ՀԸՔՆաԼԸԼՐա մաղնիսաՀ. ՆԻՀՄԻՔ ԻՐԼՔ.

Magnétiser, մաղնԻթիզէ, (մաղՆԻԹիզէ) ն. մագնիսել. Հաղարդել (Հիւանդի) գմաղնիսական զօրութեամբ. ՀԸՔՆաԼԸԼՄաՓ.

Magnétisme, մաղնԻթիզմ, (մաղՆԻԹիզմ) ած. զօրութիւն մագնիսական. մագնիսականաՀաւատիւն. 2. մագնիսել. ՀԸՔՆաԼԸԼ ՓաՀՎԻԼԻՔ. ՀԸՔՆաԼԸԼՈՒԹԻՒՆ. 3. ՀԸՔՆաԼԸԼՄաՓ.

Magnificat, մաղՆԻՓԻՔաթ, ած. մեծացուածք. օրՀնաւիւթիւն աստուծոյ կաւսին. պԻՐՈՒԼ ՄԻՐԻԱՄԻՆ ՐՆԿՄԻՐՓ.

Magnificence, մաղՆԻՓԻՍաՆ, էթ. չքնդաւիւթիւն. մեծաշուք փառաւորութիւն. պերճասիրութիւն. ապրճանք. ԱԼՈՒՆԱՆ. ՀաւլՔԻՆ. ՔԱԽՄուքիՆ.

Magnificenses, էթ. յատ. Հրաշակերտք. պատմանապարծք. չքնդ իրք. ԱԼՔՄ, ԻՀՄԻԼՄԼԸ ՆԿՆԴԻԼԻՐ.

Magnifier, մաղՆԻՓԻԷ, ն. մեծացուցանել. փառաւոր առնել. ՐՆԿՄԻՓ ԻՀՄԻՔ.

Magnifique, մաղՆԻՓԻՔ, ած. փառաւոր. մեծապայծառ. չքնդ. պերճ. 2. պերճասէր. մեծագործ. առատաձեռն. ազնուական. ԱԼՐՈՆԱՀԼԸ. ԻՀՄԻԼՄԼԸ. ԱԼՄԻՆԼԻՔ. ՐԱՄՓՈՓԼԸ. 3. ԱԼՐՈՆԱՀՈՒԼՔ. ՎԻՆ. ԱՔՈՎԻԼԻՔ. ԻՐՐՔՄ. ՔՈՀՄԼԻԼՔՄ.

Magnifiquement, մաղՆԻՓԻՔՄան, ած. մեծաշուք փառաւորութեամբ. չքնդութեամբ. ԱԼՐՈՆԱՀ, ԱԼՄԻՓԻ ԻԼՔ. ԻՀՄԻԼՄԻԻ ԱԼՔՄ ԻԼՔ.

Magnolier, մաղՆՈԼԻԷ, ած. մագնոլիոն. ծառ ինչ վարդագոյն ծաղկօք. պԻՐ ՆԻՎ ԱԼՄԻ.

Magot, մաղՈ, ած. կապիկ անճառնի. 2. այր չինական. 3. այր չինական. 4.

Madrague, *մաթրակ, էֆ. ուռկան (ձիւնոտ ձկան). պալխանջը ըլլըղը (խալմաթ) ապը։*

Madras, *մաթրաս, ար. մադրասեան կերպաս. Լաթ-քաս խամըչը։*

Madré, ée, *մաթրէ, էյ. պիտակ խայտ. 2. խորամանգ. պէնէ դէնէր. դէնէրէլ. 3. հիլէպազ. խաբնաս։*

Madrépore, *մաթրէփոռ, ար. աստղաքոյն կորալիան. Իբլիզըղ խաշլը ճրման։*

Madrier, *մաթրիէ, ար. աստուար տախտակ ի ձեղոշէ. խալըն ճլէ խոխրէ։*

Madrigal, *մաթրիկալ, ար. բանաստեղծութիւն ինչկար-ճառօտ եւ հանճարեղ. 2. բանք ողբանաց կամ փառաբանաց առ կանայս. բէս-պոյէ. ղէր նէվ ղէր. 3. ղէնէ-նէլէրէ ծան խօսղափառ մէօղլէր։*

Madrure, *մաթրիւռ, էֆ. պիտակ. խայտուգը (մարմոյ անասնոց). (հայվանլըղըն պէ-ճէնիներէն) պէնէ։ խոխօռ պէ-նէղէլէֆ։*

Maëstral, *մաէսթրալ, ար. արեւմտեան հողմի հիւսիսի. արեւմտեան հիւսիսի. խաբ-խէլ. մաթրիզա բէսալիները։*

Maffié, ée, *մաֆիէ, էյ. մաֆ.*

Mafflu, ue, *մաֆլիւ, ի մեծ-ագլուխ. պէնէխէ խոնաքլը։*

Magasin, *մաղազէն, ար. շտեմարան. համբարանոց. 2. խանութ. մեթերանոց. 3. մեթերք. համբարակ. կայտ. 4. կողով կառաց. 5. շտեմարան կամ ժողովածոյք այլեւայլ գրասրական նիւթոց. մաղազա. խալչէն. մա-պար. 2. մաղազա պէսէֆեան. 3. Իբլիզ. խէսարէֆ. գախըրք. 4. պրոդա սէֆէրի. 5. մէճ-մաֆրի խաֆլիկներ։*

Magasinage, *մաղազինաժ, ար. ժամանակ կալոյ վաճառաց ի շտեմարանս. մաղազա յա-*

զատա խալըզըլը խոխօտ ասխալներըը վճիւ։

Magasiner, *մաղազինէ, ն. շտեմարանել. համբարել. գնել զվաճառս ի շտեմարան. մաղազա մաղազայա գօմախ։*

Magasinier, *մաղազինիէ, ար. շտեմարանապետ. համբարապետ. մաղազա, ամպար խնիկ։*

Magdaléon, *մաղդալէոն, ար. գլան ապակեանց. մէրհէմ ղէղտուղա։*

Mage, *մաժ, ար. մոգ. փա-ղէճիկ. խաղ. 2. փ. Maje.*

Magicien, enne, *մաժիէնէյ, էն, ար. եւ իգ. մոգ. քաղիպազ. խաղճիկ. սէհիր-պազ։*

Magie, *մաժի, իգ. մոգութիւն. քաղիպութիւն. գիւ-թութիւն. 2. կախարգանք. հրապոյրք. յանկուցանելիս. մոգեմբ. խաղճիկլիք. սէհիր-պազլըգ. 2. ձեղլ. ֆիլլ։*

— blanche, *ի ձերմակագոյն։*

— naturelle, *ֆիզիկա. բնական մոգութիւն. հօգեպազ-ղըգ. սէհիրէպըղըգ։*

Magique, *մաժիկ, ած. մոգական. գիւթական. 3. մոգիչ. կախարդիչ. հրապուրիչ. սէհիրպազլըգ. սէհիրէպազլըգ խաղճիկ. 2. ֆալխոլ. հնչիւռ։*

Magisme, *մաժիզմ, ար. մոգութիւն. մոգակրօնիկ ազգութ. խաղճիկ մէղհէպ։*

Magister, *մաժիսթէր, ար. վարդապետ (գիտական պատուոյ). (տե՛ս մէդիկալ) խոճաքը։*

Magistère, *մաժիսթէռ, ար. գահերիզութիւն, աստղագուշութիւն մէդիսինեան կարգին. 2. ազդոյ փոշի բժշկական. Լաւիա բահէլէրիէրն բէնէլէյէ. 2. ինէնէրէլ գանն օլաճանն եղանաքը ֆօյաս։*

Magistral, ale, *մաժիսթրալ,*

3. հիւք. ֆէներ. փօլոգ. 3. փոխերկիք պինա. մասնա։

Machiner, մալինէ, ն. մեքենայել. նենգ գործել. նիւթել. (փօլոգ) խաբմանք։

Machiniste, մալինիսթ, ար. մեքենագիտուն. 2. մեքենագործ. 3. մեքենապետ. մալկէ չմոտ խոչկի. 2. մալկի խոսէնը. մալկիէր. 3. մալկիսէրը։

Mâchoire, մալսուար, էդ. ծամելիք. ծնօտ. կլամին. կզակ. 2. ունելիք. աքճան. 3. ունելիք հրացանիդ. չէնէ. 2. գըսուած. փեղկերկյան. 3. իրենցին լափով խոշտանգուիլ։

C'est une —, ծանրամիտ, ծանրախօս է. խալըն խոշոսը. ապէր պէլէ պէր։

Mâchonner, մալչնէ, ն. ծամել. դժուարաւ կամ ատանց յօժարութեան. խոշճա խոչճա խոխօտ կէվլէդիլ էյնինէ։

Mâchurer, մալիւռէ, ն. աղտոտել. արատել. մարդաթուլմաղ. 2. փերկերկել։

Macis, մասի, ար. ցանցակերպ թաղանթի հիդիկ ընգուզի. պէսպասե։

Macle, մաքլ, էդ. մօրական թաղթի. 2. խաչաձար. սուխոնէնի. 3. հաճարի սալիս։

Maçon, մասօն, ար. որմշէն. գաղտաս. փիլտրճը. 2. ս. Franc-maçon.

Maçonnage, մասօնաժ, ար. որմնաշունքիւն. շինուած (որմով). (փիլտր) խոսուսս։

Maçonner, մասոնէ, ն. շինել որմս. 2. պատել, սուսկանել որմով. 3. խաչաքադիս գործել. փիլտր խօրչել. 2. նօնուէնի փիլտր խօրհուդ խոսոսէ. 3. գաղտաս էյլէկերէ։

Maçonnerie, մասօնըի, էդ. շինուած. որմն. որմնի գործ որմաշինաց. պինա. փիլտրճը էյլէ. 2. ս. Franc-maçonnerie.

Maçonnique, մասոնիք, ած. (բնիկ բուխթիւն) ազգաս որմաշինաց. ֆրանսօնլար (չէրկէզ)։

Macque, մաք, էդ. խոտ կոտաղ. չերկեն ծօխմաչը։

Macre, ս. Macle.

Macreuse, մաքէօզ, էդ. բադ ծովային. պէնկ խօրհէնէ։

Macrobiotique, մաքռոպիօթիք, էդ. արուեստ երկայնակեցութեան. սալսան խոկ սխալիճ խրդ։

Macrocosme, մաքռօքոզմ, ար. համօրէն աշխարհ. ճկմ ճկման։

Maculature, մաքիւլատիւռ, էդ. կեղտոտուրյուն. քարտէս. կեղտոտից խոտրի. 2. խոշոր քարտես. լէրէկ խոխօտ պատուլըն պատըմըն. տպագրել. 2. փոպ տէպտը։

Macule, մաքիւլ, էդ. պատ. բիծ. լէկէ։

Maculer, մաքիւլէ, ն. աղտոտել. արատել. գքարտէսան գրոշմելայս. պատըմըլ տէսուլուրը տէրէկնէ, պատուլխըրմաք։

Madame, մադամ, էդ. (յն. Mesdames). տիկին. 2. անդրանիկ գուստր արքայից գաղղիացւոց կամ նախածին արքայորդւոյ կամ կին եղբօր թագաւորի. խոխանա փոպը. հանդ. 3. ֆրանսա էտէլըսնընը. իւր երկրագործն իւր տըրը խոխօտ էտոտալընը կուլէ։

Madéfaction, մադէֆաքսիօն, էդ. թանալն. տամկացուցանելն. ըսլամա. նէրլէնիլ։

Madéfier, մադէֆիէ, ն. թանալ. տամկացուցանել. ըսլամագ նէրլէնիլ։

Mademoiselle, մադմուազէլ, էդ. (յն. Mesdemoiselles). օրիորդ. մանկամարդ. հանդ. էզէլ։

Madone, մադօն, էդ. պատկեր Տիրամօր. ադնէ պէյէրին խոսէլէրէ։

Macaronisme, մաքառօնիզմ, ած. կարճաբիզութիւն. թղթեղէն ըստ ըստ ըստ

պատիժ. -ական. իրաւ. 2. պօլիս. ղէթ. 3. առնական. ճոխ։

Luxer, ը-տ-ել, ն. խախտել, յօդակոտոր քակել պահել. ժեմին ներքինոցն ընտրմոք, օյնամիմոք։

Luxure, ը-տ-ու-, ից. անխտանութիւն. շատցութիւն. պերճութիւն. անառակութիւն. ընհվիր. նիկաւնէլ։

Luxurieusement, ը-տ-ու-իօզ-մո, մ. անառակութեամբ. պագշառութեամբ. ախիհլէլ։

Luxurieux, euse, ը-տ-ու-իօ, իօզ, ած. շատցատրտուց. շատցնալ. պերճ. պագշառ. ախիհ. նիկաւոն։

Luzerne, ը-զ-ոն, ից. մարտկոն առուտուր. ֆօպօնճա։

Luzernière, ը-զ-ոնիկ-, ից. գաղտ մարտկան առուտուր. ֆօպօ ներճա ֆարլատը։

Lycanthrope, ը-կ-ոֆ-օք, ած. արեւտացեալ գազան. ֆ-ոֆրի-ով ելևնիկ օղրամըզ։

Lycanthropie, ը-կ-ոֆ-օքի, ից. գազան արեւ. ֆ-ոֆրի-ով ելևնիկ։

Lycée, ը-ս, ած. կրճատրան հրահանգաց մարմնոյ. 2. վարժոց փիլիսոփայութիւն. դպրոց. 3. ժողով դրադէտ արանց. ֆօլիտոն. 2. ֆէյլ-ֆէյլի ֆօրիօ-ի. 3. օֆ-ֆ-ոլ ապահլոր ֆեճլի։

Lycopode, ը-կ-օփ-օփ, ած. ցրտին մեղրածաւծ-պէրնվօլ։

Lymphatique, ը-նֆ-ատիկ, ած. աւշալից (անօմք մարմնոյ). աւշաւոր (խառնուածմարմնոյ). ը-մֆ-ոլը. ներնոփ մայէյք պօյէր։

Lymphe, ը-նֆ, ից. աւիշ (մարմնոյ). ը-մֆ-ո. ինքնոփ փան-ա-յ-ո։

Lynx, ը-նֆ-ս, ած. լուսանն. անասուն ինչ արուկն. վոլֆ։

Avoir des yeux de —, քաղցատես լինել. եչի ին-օրմէ։

Lyre, ը-, իէ. քնար. 2. քնար աստղազաւան. փերման-ը. փօփ-ոզ. պերպո-ի. 2. պի՛-րճի չեխ-ոփ։

Lyrique, ը-իէ, ած. գ՛նատական. քնարերգական. գիշհերէ. պերպո-իլը լուլընաճոք (նոպլիք)։

Le —, քնարերգութիւն. քնարական վիպասանութիւն. չե՛րէ գիշհերէ։

—, ած. քնարերգաւ. քնարական վիպասան. չու՛րէ գիշհերէ։

Lysimachie, ը-լ-իմ-ոփ, իէ. ատկի եղէգն. ակ. խ-ոնի խ-ը մո։

M.

Ma, մ, պէր. իէ. իմ. պինիմ։

Macaque, մ-ոփ, ած. ամերիկացի կին. պէր ազ մայմոն։

Macaron, մ-ոփ-ոյ, ած. քաքար ի նշոյ. ան պոպիմ ընփերէ։

Macaronée, մ-ոփ-ոճնէ, իէ. կորճալէզաւ կամ խառնամանուն կամ ծեքաւիրջ երգ, բանաստեղծութիւն. պայաղը խոխօփ ախէր ընոնըն լուգնիընէրէյնէ փորըզըփ վի ին-ըրնէ- փոսիփ։

Macaroni, մ-ոփ-ոճնի, ած. հատուկոյ ինչ փաղաձու. մոփոքնո։

Macaronique, մ-ոփ-ոճնիք, ած. կորճալէզաւ, խառնամանուն, ծաղրածու, ծեքաւիրջ (բանաստեղծութիւն, երգ). պայաղը խոխօփ ախէր ընոնըն լուգնիընէրէյնէ փորըզըփ, ին-ըրնէ-ճնէ (փոփիք)։

Luron, onne, լիւ–օ՛, օն, ա՛ր. հու. էփ. ապր կամ կին գաւարթ. 2. ապր կամ կին հզօր, քաջասիրտ. լաւ, նէ–լսի՛լը ատամ խոխօտ փառը. 2. փո–վխի՛լ, ճկատ՛ր ատամ խոխօտ փառը։

Lustral, ale, լի–ա՛փ–ա՛լ, ած. սրսկման, քաւութեան (ջուր առ հնեաններս). ջո–հարքի (ա՛ա՛յ–ս)։

Lustration, լի–ա՛փ–ասիօ՛ն, իփ. զոհ կամ պաշտօն մաքրութեան (առ հնեաններս). 2. սրսկումն ջրոյ ի մաքրութիւն նորածին մանկան (առ Հառամայեցիս). վի՛ճակի ջոհարքի. 2. ինքնին. իւնի փօլոն ըօճա–փլուրքն իւվէրինէ ա՛ա՛ա՛էրէ։

Lustre, լի–ա՛փ–ը՛, ա՛ր. լոյս. պայծառութիւն. շողիւն. փայլիւն. 2. նիւթ, համդերձանք փայլեցուցիչ. 3. շահ. 4. հինգամեայ ժամանակ. ընընդ. նա՛ր. ֆիլո. փո՛րլոփլընդ. էքրտախի. 2. ա՛այֆալ ջաճա՛ռնա. 3. ա՛ինգ. ա՛ղը. 4. պէչ ա՛նէնէլէ՛ հ–փախի. պէչ իբլ։

Lustrer, լի–ա՛փ–ա՛ղարկել. փայլեցուցանել. ճիլ, էքրտախի վէրմէ՛. փո՛րլոնմա՛ֆ։

Lustreur, լի–ա՛փ–ը՛ա՛ր. փայլեցուցիչ. էքրտախի վէրքն. ճիլո՛ը։

Lustrine, լի–ա՛փ–ին, իփ. մետաքսասխտան կերտուած. պէր նէվ էֆէ՛լէ փա՛ա՛մալ։

Lut, լի–փ, ա՛ր. ճէմփ. սինձ. իւղ. էրէլ. վէրօն։

Luter, լի–փէ, ն. ճէմփել անձամբ. իւղ ըլ֊ֆափա՛մֆ, ա՛ըվա՛մֆ։

Luth, լի–ւ, ա՛ր։ վիհն. լա՛ա՛ւա՛։

Luthéranisme, լի–ւէ՛ա՛–նէզմ, ա՛ր. ջուծերականութիւն. ապանդ, ուսումն ղ֊ուծերի. լօ՛ր֊ա՛նըէ֊ լ֊օ֊ր֊ա՛ն ղպէհէ՛ն։

Luthérien, enne, լի–ւէ՛–րիէ՛ն, էն, ած. ջուծերական. 2. ջուծերական. ջուծերականաց. լ֊օ՛ր֊ա՛ն։

Luthier, լի–ւիէ՛, ա՛ր. վիսագործ. լա՛ա՛–ւա՛ծը։

Lutin, լի–փէ՛ն, ա՛ր. ոգի. ճիւաղ գ֊շէրտակաւն. *ա՛ըվա՛ըլիկ. 2. կարի ինն կայտառ. աղմկարար. ատամբուկ. ճինն. էֆէրի. 3. ա՛ըվըլ. շա՛ա՛ւա՛ծը (ը֊ճա՛ա՛֊փ)։

— **, ine,** ած. գղրդիչ. յուզիչ. գրգռիչ. էա՛ւէրըվըճը. ւնէփէրէ֊փէ՛ն. ա՛ըվըլը։

Lutiner, լի–փինէ, ը. ճշտել. ոգմկել. պոչել իբրեւ գճիւաղ. լա՛ա՛ւա՛ ենա՛ֆ. ճինն ինվի ա՛էա՛ը֊ըվճա՛ֆ։

— ն. ատանչել. անհանգիստ առնել. եղէնէն վէրմէ՛. բա՛ա՛հա՛ըլ ենա՛ֆ։

Lutrin, լի–փա՛ւ, ա՛ր. գրատակալ. 2. երգիչք ի դասս եկեղեցւոյ. բահնի՛. 3. էվէնէ՛ էտանէ֊փէ֊լէ֊էրէ։

Lutte, լի–փ, իփ. գիրկընդխառն, բռնամարտութիւն կռիւ. ըմբշամարտութ. մրցամարտութ. 2. մաքառումն. պայքար. ի֊րէլ. էֆհլի֊լառ֊ըլէ՛. 2. նիզա։

Faire qc. de bonne —, գործել ինչ առանց նեղութեան. հիւ֊էա՛ւ֊ը, նէ ի֊օ֊րմէ՛։

Lutter, լի–փէ, ն. գիրկընդխառն մրցիլ. 2. կռուիլ. ոգորիլ. ի֊րէլմէ՛. 2. ճէնէ֊լէ֊լմէ՛. փա՛լա՛մֆ։

Lutteur, լի–փէօ՛ր, ա՛ր. ըմբիշ. էֆհլի֊լառ. ի֊րէլմի՛։

Luxation, լի–ֆա՛ա՛սիօ՛ն, իփ. խախտուածք ոսկրաց. էֆֆէ֊ֆ էրէբինափէն ը֊ըէ֊ֆա՛։

Luxe, լի–ֆ, ա՛ր. խօլ առատութիւն. զեխութիւն. անչափ ծախք. 2. առատութիւն. յորդութիւն. յաճախութիւն. 3. զարդ. պերճութիւն. վայելչանք. շքե֊

ի. խնկամուխ. ծխական. կամակատարութիւն. 5. ծակ պատուհանակաւոր աղօթատեղի. 6. ծակ. փոս. ծերպակ. 7. աչք. ակն. ընծի. նաբ. 2. ընծի. մօմ. 3. ծօմ. 4. ֆիւռ-ֆիւռ. վռ-փռ-ֆիւռ. պռնիչ. մռի-մռի. 5. ֆռի-փռիչ. 6. փռիչ. արռընգ. ընծիւղ. 7. ինծու։

Lumignon, լի-ինիօն, ար. ծայր պատրուգի լուցկոյ. ճառն պատրուգի ճրագի ֆիւնիլի առած։

Luminaire, լի-մինէռ, ար. լուսաւոր. լուսատու. մոմ. մինի յերկինս. 2. ճրագարան, ջահ (եկեղեցւոյ). նշոյնիր. ընծի վերի ձեռաք (կիռնէլ, մահիճառ). 2. (փիլէռ) մռմ. ընդ, վերջաւորի։

Lumineux, euse, լի-մինօ, ծօզ, ած. լուսաւոր. լուսատու. ընծիւղ. նռրնօ. նռրնռն։

Lunaire, լի-նէռ, ած. լուսնատար. լուսնական. մոհի. այս փռնիռլիի։

Lunaire, լի-նէռ, ին. լուսնական խոտաբոյս. պիր նէվ տի։

Lunaison, լի-նէզօն, ին. չրջան լուսնի. լուսնատար ատիս. այ տիվրի։

Lunatique, լի-նաթիք, ած. լուսնոտ. լուսնկոտ. 2. յաւակոտ. վէս. ինռ-ինռրընէլ. 3. խռայլռ. ինիռնկ։

Lundi, լէօնտի, ար. երկշաբաթի. պռղար երինէօ։

Faire le —, շաբաթ անել կամ պռօսնաւել յաւուր երկշաբաթւոյ. պռղար երինէօ կիռնէ ֆռռ երինի։

Lune, լի-ն, ին. լուսին. 2. ամիս. 3. արծաթ. այ. մահ. 2. այ. չնհր. 3. կի-փռլ։

— **rousse**, լուսին Ապրիլ ամսոյ. Ապրիլ այլն մահիճառը։

Avoir des lunes, ունել գնորս, բանդագուշանս, լուսնոտութիւն, ինռ-ինռրընչը նռ-կիռրընէլ վռ-փընիլռրը օյմի։

Faire un trou à la—, փռռիչ պռպռակ մի ունել հասուցանել. կիռ պռրռն հասուցանել։ կիչնի վի պօրճառռ նօ-փռիչռն փռչմի։

Lunette, լի-նէթ, ին. հեռադիտ. 2. լուսամուտ պատուհան (կամ պրի). 3. մանեակ, շրջանակ ապակւոյ ժամացուցի. 4. փոքրիկ պատնէշ մուհկառնէ. 5. բաղթակ ծակ նաւարանի պռտպռնդացոյ. 6. երիճիպ ոսկի լանչայի հաւաս. փռ-ռպին. 2. (փիլէռ ինռ-ինռրռն-թ) փռ-նէռ-փ ինինճիրթ. 3. ատաղ ճառընքն պռչրնռռ. 4. ընծիմ փռռ-նիռնէ նիմիռռիր ինռպռ. 5. ֆիւրնռ մռմ-նռռ պիչիչի. 6. ինռպռն փռիչի։

Lunettes, ին. յռ. աչռց. 2. պատհպատնակ աչռց երեսռպրի. ինռռ, ինռռ. 3. ան ինռռ, ինռռ։

Lunetter, լի-նէթթ, ընդ աչռցս ի կիր ատկանել. ինռչնռռ փռ-նէռնմռ։

Lunettier, լի-նէթիէ, ար. ակնոցագործ. ինռչնի-փճռ։

Luni-solaire, լի-նի-ռօլէռ, ած. (շրջան) լուսնարեւական. (տէ՛ղի) ընռմ վի փռռիր։

Luniste, լի-նիսթ, ար. լուսագէտ, պատշաճական ապդեցութեան լուսնի. մահիճառ ինէռիրռն իմռն ինռնիրռն։

Lunule, լի-նիւլ, ին. մահիկ. մուհկառնէ. կերպարանք. ինռրմ ռյ պինի փնիլ։

Lupercales, լի-քէռ-քռլ, ին. յռ. գռղթական ռօնք կամ պռնռկան պատշառմունք հառմռղեռռ. ինռի Ռռմուլոսի պինիչն պռյրռմը։

Lupin, լի-քին, ար. գեր-մուռռ. ռկ. ինի-րռիռռ. ռճը պռփը։

Lupinaire, լի-քինէռ, ար. վռճառռական գերմռռռյ. ինի-րռիռռ ռռիըճը։

ատրճիկ. փոշրիկ. հոգիկ։

Loyer, լուայե, ար. վարձ տան. 2. հատուցանելի. վարձք. 3. ծառայակ. ստրկիկ. վարձք (ծառայի). եվ փչրուք. 2. խնդիր. պեպեկ. իվաղ. 3. խնկիք. մահիճ. (խըղճի+ատր) հոգիը։

Lozange, ար. Losange.

Lubie, լիւպի, իգ. ցնորք. խօլական խորհուրդ. անհիմն մտածութիւն. ղըժի ղըժը, ոչիըը փի-լի-նճիք։

Lubieux, euse, ած. Capricieux.

Lubricité, լիւպրիսիթէ, իգ. կաղտուցք. ցանկասիրութիւն. պատշաճութիւն. պիտութիւն. վհհվիլ. նիհ-ճանիլիփ։

Lubrifier, լիւպրիֆիէ, ն. լպիրծ գործել. ողորկ պահել. ֆոյլան ինիլ։

Lubrique, լիւպրիք, ած. պատշաճ. պիտի. շահասէրական. ցայրատու. նիհճանի. խոփոփիչ. վհհվիլի։

Lubriquement, լիւպրիքման, մ. ցայրատութեամբ. լկատութեամբ. անամաւկութեամբ. խոխոփիչի. փոգիշանի. վհհվիլի ինիլ։

Lucarne, լիւքառն, իգ. երդ. լուսանցոյց. պատ. ֆուվան փէնճերթոթ։

Lucide, լիւսիտ, ած. պայծառ. լուսաւոր. փոլատ. նոր-թանի. փոնիր։

Intervalles lucides, ժամանակ պատառութիւն (յիմարի). (փիւխիարին) ոխլատրը պոլտրնու ինտիչէ վիճան։

Lucidité, լիւսիտիթէ, իգ. լուսաւորութիւն. պայծառութիւն. նոր-թանիլիփ. փնիրլիփ։

Lucifer, լիւսիֆեր, ար. արեւաւտակ. առաւօտեան. 2. արեւաւտակ. առպոհ եվատրը. 2. վիչինանտրը պոլը. վի-հրիք։

Lucratif, ive, լիւքրատիֆ, իվ, ած. շահաւոր. փոթրը։

Lucre, լիւքր, ար. շահ. փոթր. փոպանճ։

Lucubration, ար. Élucubration.

Luette, լիւէթ, իգ. քիպաւակ. փիւլիւփ փիլ. պիլիփ։

Lueur, լիւէօր, իգ. նշոյլ. աղօտ լոյս. 2. գայլի երեւոյթ. նշմարտանք. ըղըլմը. 2. կիօղիանի. իլ. նի-մայիլ։

Lugubre, լիւկիպր, ած. սգաւոր. սիրտակոծ. սգոյժ. վշտապին. խաւար. հոգիդ. հոպլին։

Lugubrement, լիւկիպրման, մ. սգոյժ. սգաւորապին. խրթին գործուածք. հոպլինան. խաւարաբար։

Lui, լիւի, ար. նա. այն. 2. նմա. այնմիկ. 3. զնա. զայն. ը. ին. 2. ծնօ. 3. ծնօ։

Luire, լիւիր, չ. ծագիլ. լուսաւորել. ճառագայթել. արձակել. 2. փայլիլ. շողալ. 3. երեւիլ. շողալ. (կի-նիչ) փոշմաթ. նոր կիրճիփ. 2. փորշմաթ. 3. կիօղիանիփ։

Luisant, ante, լիւիզան, անթ, ած. փայլուն. լուսաւոր. շողաւար. փորլոթ. ըղըիւը-, ար. փայլիւն. փորլոթլըթ. ճիլա։

Luisante, լիւիզանթ, իգ. պայծառագոյն աստղ (աստղատան իրիք). (պիր պիւրճիւն) ին փորլոթ իլլոըղը։

Luites, լիւիթ, իգ. յտ. երկաւորիք վարպետի. խոպան փնոպոր խայոլորը։

Lumachelle, լիւմաշէլ, իգ. խեցեկուռ. հոպլիպոն ճերմակ։

Lumbago, լոմպաջօ, իգ. խիխթ կամ սաստիկ ցաւ միջոց. պէլ պղրը։

Lumière, լիւմիէր, իգ. լոյս. պայծառութիւն. 2. լոյս. ճրագ. ջահ. 3. կեանք.

ֆ-ալ· Խ-ֆ-ւ-ե-ը· Ա· ա-ը-ր ֆ-ա-ը· ա-ը-ր գ-վ-ր-ա-ա-ն· Ե· ֆ-ա-ր-ի-ֆ-ի·

Lourdaud, aude, ը-ա-ա-ռ, ո-ւ-ռ· ե-ւ ի-ֆ· չ-ի-ն-ա-կ-ա-ն· Խ-ո-չ-ո-ր· բ-ի-ր-ա· Խ-ր-ի-ա-ա· ֆ-ա-գ-ա· հ-ե-ռ-ի-ֆ·

Lourdement, ը-ա-ա-ը-ր-մ-ե-ն, Ա· ծ-ա-ն-ա-ն-ա· ծ-ա-ն-ր-գ-ի-ն-ա· Ջ· ա-մ-ո-ր-գ-ա-ւ-թ-ի-ա-մ-բ· ա-ն-ճ-ա-հ-ա-ն-հ-ե-գ-ո-ւ-թ-ի-ա-մ-բ· Խ-ո-չ-ո-ր-գ-ա-պ-ե-ս-ա-ն· ա-ը-ր-ւ-ը-ի· Խ-ր-ի-ա-մ-բ· Ա· հ-ե-ռ-ի-ֆ· Խ-ր-ի-ա-ա-ֆ-ա-ծ· ֆ-ա-գ-ա-ն-ա-ն·

Lourderie, ը-ա-ա-ը-ի, ի-ֆ· ա-մ-ո-ր-գ-ա-ւ-թ-ի-ա-մ-բ· չ-ի-ն-ա-կ-ա-ն-ա-թ-ի-ա-մ-բ· ա-ն-ճ-ա-հ-ե-գ-ո-ւ-թ-ի-ա-մ-բ· Խ-ո-չ-ո-ր-գ-ա-ւ-թ-ի-ա-մ-բ· Խ-ր-ի-ա-մ-բ ֆ-ա-գ-ա-ն-ա-ն· Ա· հ-ե-ռ-ի-ֆ· Խ-ր-ի-ա-ա-ֆ-ա-ծ· ֆ-ա-գ-ա-ն-ա-ն· Խ-ո-դ-ա-ը-ի· Խ-ո-ր-ն-ը-ա-ֆ·

Lourdeur, ը-ա-ա-ֆ-ե-ռ, ի-ֆ· ծ-ա-ն-ր-ա-ւ-թ-ի-ա-մ-բ· Ջ· խ-ո-չ-ո-ր-ա-ւ-թ-ի-ա-մ-բ· ա-ը-ր-ւ-ը-ի· Ջ· ֆ-ա-գ-ա-ն-ա-ն·

Lourdise, տ· Lourderie.

Loure, ը-ա-ա, ի-ֆ· ա-ա-զ-ի-ն-չ կ-ա-ք-ա-ա-ձ-ե-ւ պ-ա-ր-ո-ւ-ց· գ-ի-ր-ն-ե-լ Խ-ո-ր·

Lourer, ը-ա-ա-ե, ն· յ-ո-գ-ե-լ կ-ա-մ յ-օ-գ-ն-վ-ե-լ ռ-ա-ւ-ա-գ-ի-ե-լ զ-ձ-ա-յ-ն ե-ր-ա-ժ-չ-տ-ա-կ-ա-ն ն-չ-ա-ն-ա-գ-ր-ա-ց)· Ա-ի-ը-ր-ի-ն գ-ի-ֆ-ա-ա-ա-ը-ը գ-ա-ը-ւ-յ-ա-ր-ա-ե-ն Է-Խ-ո-ա գ-ի-ր-ի-ա-ը Է-Խ-ր-ի-ն-ե-ն գ-ի-ն-ի-ր-ի-ը-ր-ե-ր ո-ի-ա-ա-ֆ·

Loutre, ը-ա-ը-է, ի-ֆ· յ-ը-ա-յ-ի-ն ա-ա-մ-յ-ր· յ-ա-գ-ը-է-ա· ա-ա-ա գ-ի-ա-ա-ր-ա-ա·

Louve, ը-ա-վ, ի-ֆ· մ-ա-ա-կ գ-ա-յ-լ· Ջ· բ-ա-զ· Ջ· ե-ր-կ-ա-ֆ-ի յ-ձ-ա-կ կ-ա-մ բ-ա-ռ-ա-կ-ա-ա-ծ ք-ա-ա-ր-ա-ն-ց· գ-ի-ւ-ե Է-ա-ր-ա· Ջ· Ֆ-ա-հ-ի-ւ· Ջ· ն-ա-յ Է-ա-ը-ր-ա-ճ-ե գ-ե-ր-ը ը-ր-ր-ե-ր·

Louver, ը-ա-վ, ն· ծ-ա-կ-ի-լ գ-ք-ա-ր ի մ-ի-ջ գ-ձ-ա-կ-ն· գ-ի-ր ը-ր-ր-ւ-ը-ի-ն-ի-ն ո-ֆ-ո-ա-գ Է-ը ա-ր-ր-մ Է-ւ-ի-ն ն-ա-ը գ-ի-ա-ե·

Louvet, ette, ը-ա-վ, ե-ր, ա-ե· գ-ա-յ-լ-ա-գ-ա-ն (ե-ր-ի-ա-ր)· Է-ա-ր-ա ր-ի-ն-ի (ֆ)·

Louveteau, ը-ա-վ-ը-ո, ա-ր· գ-ա-յ-լ-ա-կ-ո-ր-ի-ա-ն· Է-ա-ր-ա Խ-ա-վ Է-ա-ա-ա-ա·

Louveter, ը-ա-վ-ը-ե, ն· ծ-ն-ա-ն-ե-լ մ-ա-ա-կ գ-ա-յ-լ-ս· Է-ա-ր-ա Խ-ա-վ-ը-ա-յ-ե·

Louveterie, ը-ա-վ-ը-ը-ի, ի-ֆ· կ-ա-մ-ա-ք-ը ո-ր-ո-ց գ-ա-յ-լ-ե-ց· Ջ· պ-ա-հ-պ-ա-ն-ա-ն կ-ա-մ-ա-ծ-ո-ց ը-ր-ո-ց գ-ա-յ-լ-ե-ց· Է-ա-ր-ա ա-վ-ը ի-ա-ը-ր-ը· Ջ· Է-ա-ր-ա ա-վ-ը ի-ա-ը-ր-ը-ը-ը ա-ե-լ-յ-ա-ծ-ո-ք Խ-ե-ր·

Louvetier, ը-ա-վ-ը-ի-ե, ա-ր· ո-ր-ո-ր-ը-պ-ե-ս ա-ա գ-ա-յ-լ-ե-ց· Ջ· տ-ե-ր կ-ա-մ-ա-ծ-ո-ց ո-ր-ո-ց գ-ա-յ-լ-ե-ց· Է-ա-ր-ա վ-ը-ը ա-վ-ը-ւ-ը-ը-ը· Ջ· Է-ա-ր-ա ա-վ-ը Խ-ե-ր-ը-ր-ը-ը·

Louviers, ը-ա-վ-ի-ե, ա-ր· գ-ա-ե-պ-ա-ր-ե-ա-ն ա-ա-ա-ե· Լ-ա-վ-ի-ե ը-ա-հ-ա-ը-ը·

Louvoyer, ը-ա-վ-ա-յ-ե, ե· կ-ա-մ-ա-կ-ո-ր գ-ն-ա-լ (ն-ա-ւ-ս)· Ջ· մ-ա-ն-ե-ւ-ա-ծ-ա-պ-ա-տ-ա շ-ր-յ-ա-ն-ք գ-ի-մ-ի-լ ի ն-պ-ա-տ-ա-կ-ն· (Ի-ֆ) օ-լ-ն-ա ա-ր-ֆ-ե· Ջ· ա-ա-ֆ-ա Խ-ե-լ-ը-ր ա-ը-ր-ֆ-ե·

Louvre, ը-ա-վ-ը, ա-ր· ա-պ-ա-ր-ա-ն-ք ի-ն-չ ա-ր-ը-պ-յ-ի-ն-գ-պ-ա-ղ-ի-ա-յ-ե-ց· Ջ· պ-ա-ա-ղ-ա-ն-ի· ա-պ-ա-ր-ա-ն-ք· Ֆ-ը-ա-ն-ա ֆ-ո-ր-ի-ա-հ-ե-ն-ը-ը գ-ի-ր ա-ե-ր-ը-ը· Ջ· ա-ե-ր-ա-յ·

Loxodromie, ը-ո-ա-ո-ր-ո-մ-ի, ի-ֆ· չ-ի-ղ կ-ա-մ Խ-ո-ւ-ո-ր-ն-ա-կ ը-ն-թ-ա-ց-ք ն-ա-ւ-ա· Լ-կ-ֆ-ի-ն Է-ա-ն Է-ի-ր-ի-ա-յ-ի-ր·

Loxodromique, ը-ո-ա-ո-ր-ո-մ-ի-ք, ա-ֆ· չ-ի-ղ-ն-ի-մ ա-ղ-ա-կ-ա-ն (գ-ի-ծ)· Լ-կ-ֆ-ի-ն Է-ա-ն Է-ի-ր-ե-ր-յ-ի-ր-ի-ն-ե-ն գ-ա-յ-ե·

Loyal, ale, ը-ա-յ-ա-լ, ա-ֆ· ա-ն-ն-ե-ն-ց· ա-ն-խ-ա-ր-գ-ա-խ· ա-ն-խ-ա-ռ-ն· ա-ր-գ-ա-ր· Ջ· հ-ա-ւ-ա-տ-ա-ր-ի-մ· ո-ւ-ղ-ի· յ-ա-ա-ա կ-ա-մ-ա-ր-տ· ա-ն-կ-ե-ղ-ծ-ա-ւ-ո· ա-ա-հ-կ· Խ-ո-լ-ի· Խ-ա-ա· Ջ· ա-ա-գ-ե-ւ· հ-ա-ե-ի-ն-ի· ա-ֆ-ի-ե-ր-ն-ա·

Loyalement, ը-ա-յ-ա-լ-ը-մ-ե-ն, Ա· ո-ւ-ղ-ղ-ա-մ-ի-ե-ա-մ· ա-ռ-ա-ն-ց ն-ե-ն-գ-ա-ւ-թ-ի-ե-ա-ն· Հ-ա-ւ-ա-տ-ա-ր-մ-ա-մ-ի-ե-ա-մ· գ-ո-չ-ի-ռ-ը-ը-ը-ն-ը-ը· ա-ա-գ-ե-ն-ի·

Loyauté, ը-ա-յ-ո-ւ-թ-ե, ի-ֆ· Հ-ա-ւ-ա-տ-ա-ր-մ-ա-մ-ի-ե-ա-ն· ո-ւ-ղ-ղ-ա-մ-ա-ռ-ի-ե-ա-ն· լ-ա-ւ-ա-մ-ի-ե-ա-ն·

Lotissement, լոթիսման. ար. բաժանումն ի մասունս. չոյ եղիս. դեօլմ։

Lotisseur, լոթիսօռ, ար. բաժանիչ (վաճառաց). չոյ եղ։

Loto, լոթօ. ար. խաղ ինչ վիճակահանութեան. պիրնիվ ֆէռանթօ օյոնաս։

Lotte, լոթ, թէ. ձուկն ինչ գետոյ. պիր նէվ ըսպ ղաբըղըճ։

Lotus, լոթիս. ար. ներգիւն. ծառ ինչ եւ միրգ. ըլոթիւսմէյ։

Louable, լուաապլ, ած. գովելի. լաւ. պէհ օլաճաք. իւյի։

Louablement, լուաապլման, ած. գովելութեամբ. պէհ օլաճաք ինարէ. իւյիճէ։

Louage, լուաժ, ար. վարձ։

Louange, լուանժ, թէ. գովութիւն. դրուատիք. գովեստ. պէհ։

Louanger, լուանժէ, ն. գովել. պէհ եմպէ։

Louangeur, euse, լուանժէօռ, էօզ, ար. եւ թէ. գովիչ. պէհ եմիճի։

Louche, լուշ, ած. չիլ. ձիւն. ապօտ. երկիաօռ. չալէ. անլուչմէյ. լամըլ.

Loucher, լուշէ, ն. չիլ լինել. թիւր հայել. չալէ պաճաք։

Louchet, լուշէ. ար. բրիչ։

Louer, լուէ, ն. ն. գովել. դրուատիս տալ. ձ. գոհանալ. էօվճէ. ձ. չէ՝ ր էրճիւ։ [Տիլ. էօչ՝ նէ՝ ր։

Se —, ն. գովել զանձն. պարծել։

Se — de qn., գովաբանեմ խօսել զմարքէ. պէհ էլէ. էօշնօրլուլուք անճէ։

Louer, լուէ, ն. ի վարձու տալ. ձ. առնուլ ի վարձու. էրթայ էրճիւ. ձ. էրթայ ինէնմէ։

Se —, ն. ծառայել, աշխատել վարձու. կէնթէլէյէլ ըսլըճաք։

Loueur, euse, լուէօռ, էօզ. ար. եւ թէ. որ ի վարձու տայ. էրթայ էրճէն։

Loueur, euse, լուէօռ, էօզ. ար. եւ թէ. գովիչ. ոգորիչ. էօչնէճի. խօլամպա։

Lougre, լուկը, ար. նաւ ինչ թանգարական. պէր նէվ պոզբուխան կէմի։

Louis, լուի. ար. ոսկի դահեկան գաղղիացւոց. գրամովիկան գահեկան. փռանսըզ ալթընը։

Loup, լու, ար. գայլ. ձ. գայլ ասուի դառնալ. ձ. գաղտկեղ (արուներից). ձ. թաւշեայ դիմակ սիկնանց. ֆոբա ձ. պէ՝ ռճի ղէղ. ձ. (պոճաք) էրբէնկիթ. ձ. հանըլմըր էլլէն ինչ գործիքներն ասոքին։ Il a vu le —, ընդ բազում դժուարինս անցեալ է. գիւղ նա կէօրմէյ պիւր. գալըմսան ըզի չէզ կէնճէ պէր։

— doré, ոսկեգայլ. չնագայլ. կոխալ։

— — cervier, լուսանն. անասուն ինչ արանն. վալսէ։

— — garou, ճիւաղ. վարդապային քաղ. ձ. այր մարգաստաց. ֆոբա ֆօճօլըզ. ձ. ԻՀՐԼԸ ագամ։

Loupe, լուփ, թէ. բուշտ. այտուճի գայլական. ձ. ասպնակերպ ապակի. ձ. մէկրատար ակն պատուական. ձ. հլունդն, քոս ծառոց. չէչ. ֆոբա. ձ. պէրպիճաս. ձ. պիրնիչներնէն էրնիլէճիր ճիվճիւր. ձ. ագամ ասբա։

Loupeux, euse, լուփէօ, էօզ. ած. քոսաւոր (ծառ). ասբալու (ագամ)։

Lourd, ourde, լուռ, ուռտ, ած. ծանր. ծանրաբեռն. ծանրակիր. գժնդակ. ձ. ապառաշ. պանդպր. ձ. տմարդի. խոչոր. անշնորհ. ձ. յամր. դանդաղկոտ. ձ. բազմանօթ. ուշ. էր. չէրնին. կնճիռ. ձ. ըլլալ. ահմաք. ձ. խօրաթ.

Lopin, լօբէն, ար. պատառ. մասն. լօբճառ. ֆարլա։

Loquace, լօքուասս, ած. շատախօս. լեզվէշ։

Loquacité, լօքուասիթէ. շատախոսութիւն. լեզվէշլիկ։

Loque, լօք, էք. պատառ. կապերտ. ծռէն. ԼԷբիԷք. ֆարլա։

Loquèle, լօքէլ, էք. պարզախոսութիւն. դիւրախօսութիւն. ասոյնիմ քօնլէրէ քօնլԷԼԷԸ. ասլդաշլԷք։

Loquet, լօքԷ, ար. գռնափակ. ԼԷբիլԷք. մանդալ։

Loqueteau, լօքԷթօ, ար. փակագալ պատառհանաց. ֆէնէրէրի մանդալԸ։

Loquette, լօքԷթ, էք. պատառիկ. ֆարլաճըք։

Lord, լօր, ար. տէր, նախարար Ենգլիացւոց. լորտ. ինգիլիզբէյ։

Lorgner, լօրնէ, ն. կողմանակի ծիծաղ ակամբ Հայել. Հայել ծայրիւ աչաց. 2. Հայել ցանկութեամբ, մեղմ խանդաղ. 3. Հայել ակնդատ. 4. անձն գնել. այս արծակել. ֆէնէրէնէն սօնօյԼԷ նէյօս նայրաճ. 2. ալէ նէյԷ պաբաճ. 3. ֆիլէօ ֆէօշԼԷ նէյԷ գաբաճ. 4. (պէր ֆրասս) ֆէօշ ֆիլիլ։

Lorgnerie, լօրնԷրի, էք. Հայելն ծայրիւ աչաց. 2. Հայելցասածք սիրոյ. ֆէօշԼէնէն սօնօյԼԷ գաբաճ. 2. ալէ նէյ գաբաճ։

Lorgnette, լօրնիԷթ, էք. աչոգլք փորրիկ. ֆիլիլ ֆէօշԼիլ։

Lorgneur, euse, լօրնիօր, ծօշ, եւ էք. որ Հայի ծայրիւ աչաց. 2. որ Հայի ցանկութեամբ. ֆէօշԼէնէն սօնօյԼԷ գաբաճ. 2. ալէ նէյ գաբաճ։

Lorgnon, լօրնիօն, ար. մկանի աչոգք. ակնոց. ֆիլ ֆէօշԼիլ։

Loriot, լօրիօ, ար. խարտեշ սարեակ. ֆիլքօրօ։

Lormerie, լօրմԷրի, էք. մանր երկաթեղէնք. սֆէրէ ֆիլէֆէ չէնէֆիլէր սէֆէրլէրի։

Lormier, լօրմիէ, ար. գարբին մանր երկաթեղինաց. բնաւեռագործ. սֆէրէ ֆիլէֆէ սէֆէրլԷր չէնէֆիլէր. ֆէսճիլէր։

Lors, լօր, մ. յայնժամ. օվ չէման։

— de, նէ. ի ժամանակի (գնաթաւթեան). (ձեռ) վաֆիլէնօս։

Dès —, յայնմ հետէ. անտի. օվ չէմանտան դէրի. օնտան։

Pour —, յայնմ ժամանակի. յայնժամ. օ վախտի։

Lorsque, լօրսկԷ, էյ. յորժամ. միշ. Յ. անդէն. անգամ. նէ գաման ֆի. Յ. դէր սէ. ֆօֆիսէֆէն։

Los, լօս, ար. ս. Louange.

Losange, լօզանժ, ար. շիղանկիւն. ֆիֆիւր չորքկողան. էյրի սէօրի ֆիլէլԷ. ֆէֆիլԷլ սիլէնի։

Lot, լօ. ար. բաժին. մասն (ժառանգութեան). Յ. բախտ. վիճակ. հիսէբ. ֆայ. Յ. գաբին. ֆըմիլի. նասիպ։

Loterie, լօթրի, էք. վիճակահանութիւն. վիճակախաղ. ֆէնէֆ։

Loti, ie, լօթի, ծի. Bien —, բարւոք վիճակեալ. նէյի ֆըմիլիի սՀՂըմՀԼ։

Lotier, լօթիԷ, ար. քարաւաչոյս. ֆարֆաւաչ առաւոյտ. պէր նէվ ճօնճայ սէնէլէր ֆէսճան։

Lotion, լօֆօյ, էք. լուացուածք. լոգանք. Յ. ջուր լուացման. խայճամ. Յ. ֆայճամ սաս։

Lotir, լօթիր, ն. բաժանել ի մասունս (գժառանգութիւն). ֆայ ԷիլԷք. սէօշլԷ։

Lotissage, լօթիսաժ, ար. փոքր Հանաձոյից. մօֆէն իՀճրէսպէսի։

Lombaire, լոյդ-ա՛ , ած . մկ՛ան ց . գեր՛ի տ՛այէր . գեր (ի՛ար-ֆ՛ը) :

Lombard, լոյդա՛ , ար . գ՛րաւատուն . բ՛ան-ի՛ր իւր ե՛ս-ի՛ն ա՛ւի՛ւ վ՛էրի՛ն պ՛ան-ի՛ս :

Lombes, լոյդ , ար . յ՛ած . ա՛ղ՛ը . գեր :

Londrin, լոյ-ա՛ր , ար . պ՛անդ՛ան՛իկ ա՛ստ՛ւ՛ած . լ՛ոնդ՛րի՛ն կ՛ա՛ղ՛ա՛ք :

Long, gue, լոյ , օյ՛ , ած . երկ՛այն . 2 . ձ՛ան՛ձ՛իր . ծ՛ան՛ր ա՛տ՛ա՛ղ՛ա՛ղ՛ուկ . 3 . յ՛ա՛մ՛ր . յ՛ա՛ղ՛ . ա՛ա՛-պ՛ա՛ն . 2 . ժ՛ա՛ն՛ա՛ր-ը՛ղ՛ը՛ղ՛ը . ն՛ա՛ն ա՛ը-ֆ՛ը՛ղ՛ը . 3 . ա՛ղ՛ը՛ր . ի՛ն՛դ՛ի՛ր :

Longue-vue, հե՛ռ-ա՛դ-ի՛ա , ա՛խ-ը՛դ՛ի՛ն :

Tirer de long կա՛մ **de longue**, փ՛ա՛խ-ե՛լ . հե՛ռ-ա՛ն-ա՛լ . 2 . երկ՛այն-ե՛լ . ձ՛գե՛լ . յ՛ա՛ա՛ա-դ՛ե՛լ . ֆ՛ա՛յ՛ն՛ի՛ւ՛ֆ . 2 . ա՛ա՛ղ՛ի՛ն՛ի՛ւֆ . յ՛ն՛ձ՛ի՛ւ-ի՛ն-ի՛ւ-ի՛ւ-ի՛ւ :

Il ne le fera pas longue, ո՛չ ը՛ն-դ-ե՛ր-կ՛ա՛ր կ՛ե՛ղ՛ի՛ւ՛ . ը՛ն֊ֆ՛ի՛ւ ի՛ւ-ա՛ա՛-ղ՛ա՛մ՛ա՛ :

A la longue, ժ՛ա՛մ՛ան-ա՛կ՛ա՛ . ա՛ա՛ա՛ա՛ . վ՛ե՛ր֊ի՛ւ՛ . յ՛ն՛ե՛ր-ե՛ր-ե՛ւ :

De longue main, ի՛ վ՛աղ՛ը՛ն֊յ՛ն՛ե՛ն՛ . ը՛ը՛ֆ՛ա՛ն գե՛ր֊ի՛ :

—, ար . երկ՛այն-ու՛թ՛ի՛ւն . ա՛ա՛-պ՛ա՛ն-ը՛ա՛ֆ : [ա՛ա՛ն-ը՛ա՛ա՛ն-ա՛ :

De —, յ՛երկ՛այն-ու՛թ՛ի՛ւն . ա՛ա՛-

Au — } de, յ՛երկ՛այն-ու՛թ՛ի՛ւն .

Du — } ա՛ա՛ ն գ՛ե՛ր-ը՛ . հ՛ու՛ս֊ . ա՛ա՛-

Le — } պ՛ան-ի՛ւ-ղ՛ա՛ա՛ն . ե՛ղ՛յ՛ե՛-պ՛ա՛ն . ի՛ա՛ն-ի՛ւ-պ՛ա՛ն :

Tout le — } de, ը՛ն֊դ ա՛ա՛մ֊ .

Tout du — } ն՛ա՛յ՛ն (ա՛ա՛ն) . (գ՛ո՛ր-ծ՛ո՛ղ՛ո՛ղ՛ն֊ ա՛խ֊ի՛ւ-ի՛ա՛ն֊ (ա՛ն֊ի՛ւ) :

Au —, լ՛ա՛յ՛ն-ա՛գ՛ո՛ղ՛ն֊ ե՛ւ պ՛ա՛-բ՛ա՛տ՛ա՛ա՛գ՛ո՛ղ՛ն֊ . ի՛ա՛ֆ֊ի՛ւ-ի՛ւ֊ն . ա՛ա՛-պ՛ա՛ն-ի՛ւ֊ա՛ :

—, ած . երկ՛այն֊ . երկ՛այն֊ա՛-պ՛ա՛ն֊ . ա՛ա՛ղ՛ա՛ն ա՛ա՛ղ՛ա՛ղ՛յ՛ա՛ . ա՛ա՛-պ՛ա՛ն-ի՛ւ֊ա՛ :

Longue, ի՛ֆ֊ . երկ՛այն վ՛ա՛ն֊կ֊ . ա՛ա՛-պ՛ա՛ն հ՛ե՛ղ՛ի՛ւ :

Longanimité, լոյն-ա՛ն֊ի՛ւ֊մ֊ի՛ւ-ե՛, ի՛ֆ֊ . երկ՛այն֊ա՛մ֊ու՛թ՛ի՛ւն . ի՛ն֊հ֊ա՛մ֊ի՛ւ֊ :

Longe, լոյն֊ , ի՛ֆ֊ . փ՛ո՛կ֊ . պ՛ա՛խ֊ո՛ւ֊ղ՛ք֊ . 2 . ձ՛ղ՛ք֊ , մ՛ա՛ա՛ն (ո՛ր֊ձ՛ա՛ւ) . ֆ՛ա՛յ՛ւ֊ . ի՛ա՛ա՛-յ՛ւ֊ւ֊ը֊ . 3 . (ա՛ա՛ն) ֊ը՛ր֊ի՛ւ֊ն֊ի՛ւ֊ գե՛ւ ի՛ա՛ա՛-ֆ՛ա՛ա՛ն֊ , գե՛ա՛ղ՛ը՛ :

Longer, լոյն֊ի՛ւ֊ , ն . խ՛ա՛ղ՛ա՛լ֊ , յ՛ա՛ւ֊ի՛ւ֊ երկ՛այն֊ու՛թ՛ի՛ւն . 2 . ձ՛գե՛լ . տ՛ա՛ա՛ր֊ա՛ծ֊ա՛նե՛լ֊ յ՛երկ՛այ֊ն֊ու՛թ՛ի՛ւն . ա՛ա՛ղ՛ա՛ն֊ի՛ւ֊ա՛ա՛ա՛ն֊ ի՛ն֊ի՛ւ֊ֆ֊ . 2 . ա՛ա՛ղ՛ա՛ն֊ա՛ֆ֊ . գ՛ե՛ա՛ա՛-ղ՛ը՛ը՛ ի՛ա՛ա՛-ֆ՛ա՛ա՛ն֊ֆ֊ :

Longévité, լոյն֊ե՛վ֊ի՛ւ֊ե՛, ի՛ֆ֊ . երկ՛այն֊ակ֊ե՛ա՛ա՛ղ֊ու՛թ՛ի՛ւն . ե՛ա՛ղ֊ ա՛ա՛ղ֊ի՛ւ֊ա՛ա՛ղ֊ :

Longimétrie, լոյն֊ի՛մ֊ե՛ա՛ղ֊ , ի՛ֆ֊ . երկ՛այն֊ա՛չ֊ափ֊ու՛թ՛ի՛ւն . հ՛ե՛ղ֊ի՛ւ֊ա՛ա՛ղ֊ ա՛ա՛ղ֊ :

Longitude, լոյն֊ի՛ւ֊ե՛ա՛ղ֊ , ի՛ֆ֊ . երկ՛այն֊ու՛թ՛ի՛ւն (գ՛ա՛ա՛ ա՛ա՛ա՛ե֊ղ֊ա՛գ֊ի՛ա՛ա՛ղ֊) . ի՛ա՛ղ֊ :

Longitudinal, ale, լոյն֊ի՛մ֊ե՛ա՛ղ֊ , ած . ը՛ղ՛ա՛ա՛ ե՛ր֊կ՛այն֊ու՛թ՛ե՛ա՛ն . յ՛երկ՛այն֊ու՛թ՛ի՛ւն . ա՛ա՛ղ֊ա՛ա՛ն֊ա՛ա՛ . ա՛ա՛ղ֊ա՛ա՛ :

Longitudinalement, լոյն֊ի՛մ֊ե՛ա՛ղ֊ա՛ա՛ղ֊ , ած . ը՛ղ՛ա՛ա՛ ե՛ր֊կ՛այն֊ . յ՛երկ՛այն֊ու՛թ՛ի՛ւն . ա՛ա՛-ղ՛ա՛ն֊ա՛ա՛ղ֊ա՛ա՛ :

Long-jointé, լոյ֊ի՛ւ֊ն֊ի՛ւ֊ղ֊ , ած . երկ՛այն֊ակ֊ած (երիւ֊ա՛ր) . ա՛ա՛ղ֊ա՛ղ֊ ի՛ա՛ղ֊ա՛ղ֊ :

Longtemps, լոյն֊ի՛ւ֊ , ած . ը՛ղ՛ա՛ ե՛ր֊կ՛ա՛ . ժ՛ա՛մ֊ա՛ն ձ՛ի՛ւ֊ա՛ . ը՛ղ՛ե՛ւ֊ . խ՛ա՛յ՛ւ֊ը֊ ը՛ղ՛ե՛ւ֊ :

Longuement, լոյն֊ի՛ւ֊ղ֊ , ած . ը՛ղ՛ա՛ ե՛ր֊կ՛ա՛ . մ՛ե՛ծ֊ ժ՛ա՛մ֊ա՛ . ա՛ա՛-պ՛ա՛ն֊ ի՛ա՛ն֊ի՛ւ֊ . ա՛ա՛ղ֊ա՛ա՛ն֊ :

Longuet, ette, լոյն֊ի՛ւ֊ , ած . ա՛ա՛ղ֊ա՛ա՛ն֊ա՛ա՛ղ֊ . ա՛ա՛ղ֊ա՛ա՛ղ֊ա՛ա՛ղ֊

Logicien, լոժիքէեան, ած. խորհրդական. 2. աշակերտ խորհրդական փիլիսոփայութեան. հաւնիշէի. հաւնիշէեան. 2. իմն հաւնիշէ չունէր։

Logique, լոժիք, էն. խորհրդական փիլիսոփայութիւն. բանական արուեստ. 2. ճարտարմտութիւն. կորովամտութիւն. խելամտութիւն. իմն հաւնիշէի. 3. հաւնիշէի ճիւղ. ըզբաղնիմ, բռնեցի ուր ինձ պատահի։

—, ած. խորհրդական փիլիսոփայութեան. ճարտարմտական. խորհրդական. բանական. հաւնիշէի։

Logiquement, լոժիքէմէն, մ. իբրեւ խորհրդական. ըստ բանական արուեստի. հաւնիշէի. ի պատշաճի հաւնիշէի հետեւեալ։

Logis, լոժի, ած. բնակութիւն. տուն. 2. իմաստասիրական. պանդիսի. մտեան. եվ. ի տունս. 3. լոճամոտ։

Maréchal des —, օմէշալ պահ (բանակի, արքունեաց). ի տնօրէնը։

Logographe, լոկոկրաֆ, ած. բառական, նշանագրական առեղծուած. լոկոկրաֆ, հոմերոսի պէս։

Logomachie, լոկոմաքի, էն. բառակռուածութիւն. բառական վիճաբան. լոկոկրի նման։

Loi, լուա, էն. օրէնք. 2. տէրութիւն. իշխանութիւն. 3. կանոն. պատուիրան. 4. օրէնք. պարտք. 5. օրինական կշիռ, չափ գահեկանաց. 6. օրէնագիտութիւն. նոմա. գանոն. 2. ի տարբերի. հնոյնի. 3. գանոն. նմ. 4. (ծօրնլուզ) պրճաս, կոնիպէնի. 5. ինէ այորը. 6. ի նոմա։

Gens de —, օրէնագէտք. 2. պատմութեամբ արդարութեան կամ առնիոց. ֆեռլէնաւոր. 2. հոգեկիր մանրազնոտրութիւն։

Faire —, լինել ի սեզոյ օրինաց. զօրել իրրեւ գնանան. նամաս այըլմի։

Loin, լուէն, մ. հեռի. ի բացեայ. 2. հեռագոյն. երբոք. առնի. 2. առնալ. երբոք։

De —, ի հեռաստանէ. ի բացատ. 2. ի վաղուց. ի բազում ժամանակաց հետէ. առնիպան. 2. լզիպան պէրի։

De — en —, առատ անդ. հեռի ի միմեանց. լուրջաս պատրաս. պէրի պէրիներեն առնի։

—, նմ. հեռի ի. (պատրաս) երբոք։

Revenir de —, վերձանել յախտէ կամ ի վտանգէ ի մէջէ մեծ. պէսյէ պէր իւլէներեն իւոյօդ ի գաղտան գատրնալ։

Être — de son compte, վերպել ի խորհուրդս, ի հաշիւս իւր. տէլէնէներէն. հետառալրնաս իմնըմի։

Bien —, փոխանակ (առրբոյանալոյ). ոչ միայնոյ. (ինէվպէ իւոյնի) երբէ. (ինչպէսպէն) մասի։

Au —, հեռագոյն. երբոք. առնալ։

Lointain, aine, լուենդէն, ն, ած. հեռի. բացական. երբոք. առնի։

—, ար. հեռաւորութիւն. առնիչէի։

Loir, լուար, ար. առնէա. ինչ ալնոր։

Loisible, լուազիլ, ած. օրինաւոր. արժան. լէրէ. ճայիչ։

Loisir, լուազիր, ար. պատրաս. դիպող ժամ. գիւրութիւն. ֆոռրար. վ'երին հալ. վոքի. ի գալոյնէ։

À —, հանգստաւոր. գիւրաս. բահլիճ. ի գալոյնէ։

Lok, լոկ, ար. թոքական կամ լանջական ախտ. լուսաւ։

Lochies, լօքէ, էի · յ֊. ա֊. Vidanges.

Locman, ա֊. Lamaneur.

Locomoteur, trice, լօքօմօ֊թէօռ, թրիս, ած֊. տեղա֊շարժ (դնդեղը). Էներլիական ֆունքցիաներ։

Locomotif, ive, լօքօմօթիֆ, իվ, ած֊. տեղափոխական (կարողութիւն). Էներլիէ տեղի֊ի֊ներմէ (էնճինըը)։

Locomotion, լօքօմօթիօն, էի֊. տեղափոխութիւն. տեղա֊շարժութիւն. Էներլիէներ ֆունքցիաներ էնճինըմէ էնճինըրէ։

Locomotive, լօքօմօթիվ, էի֊. վագրաշարժ մեքենայ (շոգեկառաց) (վոյեօր արտալորըը) լէ֊էն գնացնելիք։

Locution, լօքիւ֊սիօն, էի֊. ասացած֊. պայման բանից֊բառիք. էնդիւռէ։

Lodier, լօդիէ, ա֊. գնդիշական օվից անկողնոյ֊ Էնճնէ֊ Էօրլան։

Lods, լը, ա֊. յ֊. — et ventes, յաժ վաճառման֊. ընդ֊ Էվէրլիսի։

Lof, լօֆ, ա֊. Հոդմանկողնի նաւու֊. կնինէն բրաշէներ ֆուռֆը։

Lofer, լօֆէ, ն֊. Էրլիալ, գալ ի Հողմն կոյս֊. բնաշէներ ֆուռֆըան կինիէ, կէլֆէ։

Logarithme, լօկաոիթմ, ա֊. դիպաՀամարան. լօգարիթմ։

Logarithmique, լօկաոիթմիք, ած֊. դիպաՀամարական. լօգարիթմիք։

Loge, լօժ, էի֊. Հիւղ. խըցՀիմ֊ 2. խցիկ. սենեկիկ. սենեակ֊ 3. յարժուն կրպակ առնասաճառաց֊ 4. պատշգամ֊ 5. առանձինն սենեակ ի Թատերս֊ 6. յիմարանոց֊ սենեակ, բանտ յիմարաց֊ 7. գառամպեղ. արգելոցք֊ 8. ժողով կամ ժողովարան ազատ արուեստից֊ 9. անղի փքոց երդիանի֊ 10. խորշ սերմանց (ինձաթոյ)֊ ֆռէլիպէ֊ 2. օթաճէ֊. օթա֊ 3. փանայըր տէ֊էթաճիըը֊ 4. լանճնէլին֊ լանճնէլը֊ 5. ինքնըրօթա տայըը տայը Էներլէր֊ 6. ինմոբիլիանէ֊ գնէլ էլ ընդանը֊ 7. հայվանիանէ֊ 8. ֆարմասը լընճաոը֊ 9. Էրլանօթա էօըրէ֊է Էէրի֊ Էանէ֊ 10. (Էլմանը) լէ֊էէրէ֊է Էանէ֊։

Loges, էի֊. յ֊. Հանդիսատեաք. Թատրոնի սեչէրճիլէր։

Logeable, լօժաալը, ած֊. բնակելի. ոտին օլտանաը։

Logement, լօժման, ա֊. վանք. բնակութիւն. օվճեւան֊ 2. իջեւան արքայի֊ 3. պատշնէշ. ամրաճաճուի կայան. խանի. ռլէկան. ֆօնտ֊ 2. գործիչներն Էօլճալըզանաա ֆօնտէ Էէրնէի֊է ռլէկան֊ 3. ռլիէրէ֊ Էօրնիէլէ֊, տէկեր Էնա։

Loger, լօժէ, չ. բնակել. դադարել. ապաստել. ոտին օլմաք֊ օվճաթմաք֊։

—, ն. բնակեցուցանել. վանատու լինել. վանս տալ֊ ֆօնթաթրմաք֊ ֆօնտ֊ վէրնէ֊։

Se —, յ֊. բնակել. օվճէվանա առնել֊ 2. բնակութիւն յարդարել անձին. վանս սպասատել֊ 3. չինել իւր տուն֊ 4. ինալ պնդակի Հրացանից (ի վերս)֊ 5. ամրանալ, պատսպարել (ի պատնէշս)֊ օ֊ընթաթմաք֊ ոտին օլմաք֊ ֆօնտ֊ Էնէ֊ Էնէ֊ 2. էնէն էչէն ֆօնտ֊, խառն Հայ ըրտաթմաք֊ Էվ պէօնչէ֊ 3. էնէն էչէն Էվ Էաթմաք֊ 4. ֆարշըան (Էարթաա) ֆալմաք֊ 5. (ռնէնէրնս ալընըաա) Հըձիլ օլմաք։

Logette, լօժէթ, ա֊. խցիկ. խցիկ. ֆռէլէնէնէ֊ օթաճէ֊։

Logeur, euse, լօժէօռ, էօզ, ա֊. եւ էի֊. որ ի վարձու տայ սենեակս զարդարեալս կամ Հուբ֊ պէօչէնէլ օթաալը էնէրայս Վէրնէ֊ ֆօնտճը։

(պատը ով հայհոյողները) պատնէշ պահպան։

Livrer, լիվրե, ն. տալ ի ձեռս. յանձնատնկել. մատնել. 2. մատնել. վտարանդի տալ ժողովրդեանց վերայ. լինել վերայ. 3. ետ վերայ. պատերազմ։

— un assaut, յարձակիլ. արշաւել. հիւ—ճմ, իւ—ցի—ոյ—ւ ելնել։

— (une) bataille, տալ պատերազմ. պատերազմիլ. մարտընչիլ. ճակատիլ։

Je vous livre cet homme là..., երաշխաւոր լինիմ վասն առնես այսորիկ մարդոյ. համարիմ հաստատաւոր եմ. պատասխանատու եմ։

Se —, յ. տալ զանձն. անձնատուր լինել. զառանձնանել. հանգչել. 2. վտահ լինել յոք. հաւատալ զանձնուելիք. փափկիլ վերայ. պաշտել. պատիւ. 3. ինքնապ ելնել։ լինել օրհնեալ։

Livret, լիվրե, տր. մատնիկ. մատեան փոքրիկ. 2. աղիւսակ. տախտակ հատարտղակաւն. փիլոպոնէ. 3. զարդ ոսկեայ։

Lixiviation, լիքսիվիասիօնիէ. լուացուածն մոխրոյ (քան տարրալուծից). քամած եռացիս։

Lixiviel, elle, լիքսիվիէլ, ած. (աղ) հանելով լուացմամբ մոխրոյ. քամած եռացուածոյն ընդեան։

Llama, լամա, տր. այծաւղս. ասղս անասպատ. լիւ—ի—ւ—ղ. լոմա կոպիր օլանան Փերու պիվիսի։

Lobe, լոպ, տր. բլիթակ. լիրպասպիճ. 2. բլիթակ ուղեղան. 3. բլիթակ (ականջին). (ճկեր) իջուղը, փոնոտը. քամած. 2. փալտի իջուղը. 3. իւի խորըլըք ընթացուղին (պոպէին, պոթլանըն) պիր կոտրածը, փոնոտը։

Lobé, ée, լոպե, ած, բլթաձեւ. իրմա. իւի պօլիւ—ի—ւ։

Lobule, լոպիւլ, տր. բլիթակ փոքրիկ. ի—իւ—ի քամած։

Local, ale, լոքալ, ած. տեղական. վայրական. պիր երկիր ին—կիւ—լիւի. երկրի։

—, տր. տեղի. նախատ. վայր. երկր. պիրին։

Localité, լոքալիթէ, իզ. հանգամանք տեղւոյ. վայրական արտիսաւթիւն. 2. տեղի. կայանք. պիր տահա—լըն տէյֆիյէկիւ, հա—լը. 2. երկր. ին—իւն։

Locande, լոքանտ, ած. իզ. Chambre —, անձնատակ վարձելի, վարձատ. իւրայա վերէն—ճէ—ի, վերէլիէլ տալ։

Locataire, լոքաթէր, տր. վարձատնակ. իւրայիչի։

Locatif, ive, լոքաթիֆ, իվ, ած. վարձատնական. անկ վարձատնակի. 2. (գին) վարձու. իւրայիչա ին—կիւ—լիւի. 2. իւրայա (պահատը)։

Location, լոքասիօն, իզ. տալն ի վարձու. 2. վարձելին. առնուլն ի վարձու. իւրայա վերէն. 2. իւրայա ալմա։

Locatis, լոքաթի, տր. երիտասարդ, կառք վարձելի. իւրայա ալիչ, տրամպասը։

Loch, լոք, տր. գործի ուղեչափ նաւու. կիպ իօլտանա—իօլէնճէ—ի վէրի։

Loche, լոշ, իզ. ձուկն ինչ վատակի. պիր նէվ պօլըճի։

Locher, լոշէ, ն. շարժել, երերել երկաթոյ ամրակի երիւարաց. ոչլուըճնալը տալ։

Avoir toujours quelque fer qui loche, լինել միշտ հիւանդոտ. պայման խառնիճիկլանճ օլմաք։

Il y a quelque fer qui loche, տրգիլ ինչ կամ կրճիճ կայ յիրիդ յայդմիկ. պատահոտիւտ պիր երէնէ վըր։

Littéralement, լէթէռալ-ման՝ ած. նկատմամբ գրականի իմաստիւք. ըստ նկատմանն գրոց. ըստ գրականի ձևոյ։

Littéralité, լէթէռալ-իթէ՝ եզ. նոյնականութիւն. բան առ բան ճշդութիւն ի թարգմանութեան. ըստ գրականի ձևոյ։

Littérateur, լէթէռաթէօր՝ ոյ. գրագէտ. մատենագէտ. գիտուն. օթօմաշ. իւիմաթ։

Littérature, լէթէռաթիւր՝ եզ. բանասիրական ուսմունք. գրականութիւն. 2. գրագիտութիւն. մատենայած գիտութիւն, հմտութիւն. 3. մատենագրութիւն, համարէն մատենաց (ազգի միոջ, գիտութեան իրից)։ մարիֆէթի ի եւրոպիայի։ 3. օթօմաշլըք. ֆիլոսոֆա վոքսէֆիյէն. ֆիլոսոֆա ալֆաբէտը. 3. (ոչ ինչ ինչ ի նմանօ ոչ իսկ) ֆիլոսոֆա պա՝, ճիշդ ֆիլոսոֆլըքը։

Littoral, ale, լիթօռալ՝ ած. ծովվերեակ. ափնեայ. ափնոյ ըշխ պոյիր։

— , ար. ծովվերեայք. ծովեզերեայ կողմն. ափնէ ափնոյ ըշխը։

Liture, լիթիւռ՝ եզ. ջնջուած. խաչէտ փայլիլ ընդ ընդհատ ոչընչոյ իրիր։

Liturgie, լիթիւռժի՝ եզ. արարողութիւն, կարգք, սովորութիւն եկեղեցական կամ աստուածեղէն պաշտամանց. 2. մատուռն պաշտամանց, կարգաց եկեղեցւոյ. լիթուրիա իլէլէֆթիր. պաօլորը. 2. իլէլէֆթի ֆիլոպը։

Liturgique, լիթիւռժիք՝ ած. (մատուռն) պաշտամանց, արարողութեանց. ֆիլէֆթի իլէլէֆթիրնէ պոյիր (իլէլէֆ)։

Liturgiste, լիթիւռժիսթ՝ ար. մատենագիր կարգաց, պաշտամանց եկեղեցւոյ. իլէլէֆթիչի-լէր։

Liure, լիւր՝ ար. քանակով չուան (ապրի). (իւրա ուրտուզ) եզ։

Livèche, լիվէշ՝ եզ. կապնդեղ. տկ. ափլաֆ օխա։

Livide, լիվիտ՝ ած. կապուտակեալ. կապոյտ. կապարագոյն. մշուրճլ. մավի. ֆուրլանի։

Lividité, լիվիտիթէ՝ եզ. կապուտակ գոյն. մշուրճ. մավիլիք։

Livraison, լիվրեզոն՝ եզ. տուչութիւն վաճառացի գնելոց. 2. վաճառ տուեալ կամ աւանգեալ ի ձեռս գնողի. 3. տուչութիւն. տուր. բաժին մատենի միոյ ի լոյս ելելոյ. (սովորաբար ամսօր ամսօրյանցէ մալը ինչ ի լոյս ելելոյ. 3. ինչ ի ձեռս գնողի տրուած։

Livre, լիվր՝ ըզ, ար. գիրք. մատեան. գործութիւն. 2. արձանագիր. ֆիլոսոֆ. ափֆր. 3. ֆիֆիներ. մալզեմա։

A — ouvert, ած. ի ակնի անգամ եւ ի ընթեռնլով. առանց պատրաստութեան. վարժ եւ արագ. ալր պոեզլար. ալր օֆուսլար։

Livre, լիվր՝ ըզ, եզ. լիտր (կշիռ)։ 2. լիտր. դահեկան ինչ. բարըլ. 2. լիվրե (ոճով)։

— **sterling**, ար. Sterling

Livrée, լիվրե՝ եզ. միաձևութիւն հանդերձ (սպասաւորաց). 2. նոյնահանդերձ ազատաւորք. ծառայք. 3. ժամպահէն հարանեաց (տուեալ երիտասարդաց կամ օրիորդաց). 4. նշան, կերպարանք (ազգաւորութեան). 5. խոյտարզեա մորթի (երեսոյ ինչ)։ եբօ-ֆէֆիթ լէլաօը. 2. ալր ընկի բռաղա ինչին եբօֆէֆիթլէ-ռլար. 3. ֆիլոսոֆ ֆըզոֆէլար. 4. նիլան. ֆէլէլիր. 5.

Lithologie, լիթոլոժի, էթ. վիմախոսութիւն. քարախոսութիւն. պո՛հոի ահճար։

Lithologue, լիթոլոգ, ար. վիմախօս. քարախօս. պո՛հոի ահճար ու-նչ-ևիֆի։

Lithontriptique, լիթոն-թրիփթիք, ած. քարահալ. (դեղ) վիրիկ քարանց վատվիլշի. հատոն էրէփթիկ (իլաճ)։

Lithophage, լիթոֆաժ, ար. քարակեր խեցգետնորմ. նոաշ էչչեն նոխօտ պէլէն պէօճէթ։

Lithophyte, լիթոֆիթ, ար. քարատունկ ծովու. պէնիզ պէ նոաշ ֆիփտանը. ծէպո՛նի հատոբէչէ։

Lithotome, լիթոթոմ, ար. քարահատ գործի վիրատուժիչ. ֆէրրոհլուրը հատոն կըֆթաճոփ ալէնի։

Lithotomie, լիթոթոմի, էթ. քարահատուածութիւն. ֆէրրոհլեն հատոնը փէլուրը կըթոտոմաը։

Lithotomiste, լիթոթոմիսթ, ար. վիրատեայ քարահատ. հատոն կըթոտոմեն ֆէրրոհ։

Lithotriteur, լիթոթրիթէօր, ար. քարտունկ գործի. հատոն խալնիֆէթ ալնի։

Lithotritie, լիթոթրիթի, էթ. քարտունկուածութիւն. հատոնը խալնի։

Litière, լիթիէր, էթ. գետասպակ. գահհատրակ. 2. խշտիկք անասանոց. յարդ ընդ անասնովք. նոխնի չիվան. 3. հոչվանոն խոհոզը. հոչվան ալնըճո ակրնէլ ատման։

Faire — de qc., վատնել. օգտել խօլ ատատուածութեամբ. նիկնէֆ, էրտֆ խնդէթ։

Litigant, ante, լիթիկան, անթ, ած. դատատանութ. գատատուա. գատատու. գովճը։

Litige, լիթիժ. ար. գատ. հակառակութիւն. կռիւ. գովճ. ծէչ։

Litigieux, euse, լիթիժիէօ, էօզ, ած. հակառակատէր. կռուարար. 2. կռատաճան. որ մարթի է լինել գատելի. ծէչ ակվէն. ֆէվլաճը. 3. ծէչլուը. ի-պէրնէ գովճ ատ-նաճար։

Litispendance, լիթիսփանսո, էթ. ժամանակ տեւելոյ գատի խրխը. պէր գովճը ակտրէ-չէ վճէլ։

Litorne, լիթօռն, էթ. մախրապլուխ սարեակ. արտըճ ֆուշտ։

Litote, լիթօթ, էթ. մեղմագոյն ասացած (ի ճարտասանութեան). ֆէլսէֆի նոպիթ։

Litre, լիթր, էթ. գօսթ ապտ ածեալ գեկդէղճեաւ ի մայհատան մեծի ատրաք. փէնէխ խմրօֆըճա ֆօճատանէ-ֆուշտը։

Litre, լիթր, ար. մեսր. ծար կապիճ գատզիացւոց. չափ ինչ գատատր. ֆրանսա-սպա նէչնէ ընդէ։

Litron, լիթրօն, ար. հին կապիճ գատզիացւոց. չափ ինչ. ֆրանսպա նոխ ընդէ։

Littéraire, լիթէռէր, ած. գրագիտական. ատատծական. գիտնական. իւմի. իւմի ֆնոխուածի։

Le monde —, գրագէտք. ատատծականք. իմֆրուրնէր։

Littérairement, լիթէռէրմոի, մ. գիտնական հայեցուածով. քատ գիտութեան. իմֆրուրճան։

Littéral, ale, լիթէռալ, ած. նկատագրական. ճատատական. բատատական. նիւթատական. 2. գրոց (բատրատ.). 3. նշանագրական. նշանագրով յայտ արտրեալ (քանիօնատութիւն). ըսպըվնէ. նոհմի իւ ըֆը. 2. էնիոպէ. ֆոթմի. 3. Հոգւոֆ իւնէ նոպիթ ըսճոմոշ (իւնէթոզ էֆմինէնի)։

Traduction littérale, թարգմանութիւն քան առ քան. նպնատրանութիւն. ըսպնէն պէ ըսպնէն նոխրճի-մէ։

յղկիչ, աղորկիչ գործի. մաճալ. փոհրիճ. ՏԼԼ ԵԿԵՑԻ ալէքի.

Lissure, լէ-ւռ, էի. լըղկումն. 2. փայլուն. աղորկութիւն. ՏԵՐՈՒԹԻՒՆ, ՏՂԼԼ ՎԵՐՒ. 2. ՏՂԼԼ. ՊՒՆԱԼԻՒ.

Liste, լիսթ, էի. ցանկ. երկարզուածա. Համար. ՖԻՆՐԻՒՆ. ՊԵՖԻՒԵՐ. ԽՈՍՔ.

— civile, էի. մուտք արքայի (սահմանեալ ի պատգամաւորաց ժողովի). ՏՂԼԼ ԻՒՐ ՀԻՄԱՅՈՆ ԻՆՁԵՒՆ ՕԼՈՆ ՈՒՆԵՒԻ ՊԱՀԱՆՋ.

Listel, լիսթէլ, ար. (յո. Listeaux) · զարդ ինչ չինուած ծոց · պինաս ոչխ ՆԵՒ ՊԵՒԼԻՒ.

Liston, լիսթօն, ար. երեզ ի կնիքս յորոյ վերայ քանդակեալ է անպհական ազան ուրուք. ՆՒՆՆ ԿԱՆՔ ՊԱՆԱՍ ՀՈՂՈՒ ՀԱՐԷՆ ԱԼԷՔՍԱՊՈՒ ԼԵՐԻՒՎԱՐԻ ՆՒՆԱ.

Lit, լի, ար. անկողին. մահճեր · խշոիք · 2 · փուռ գետոց · 3 · ամուսնութիւն. անկողին · 4 · չափ, ուղղութիւն Հողոյ · 5 · խաւ, շարք (Հողոյ) · ԳԻՕՂԼԻ · ԽՈՒՔ. ՓՈՐԻՕԼ · 2 · ՂՈՒՏ ՐՈՒԽՍՆԵՐ. ՀԵՑՔ ՆԵՀ. 3. ՆԻՒԵՀ · 4. ՐԻՆՂԻՒԵՐՆ ԻՒՂ, ՊՕՂՐՈՒՄՆԵՐ · 5. (ՐՈՒՓԷՍ) ՓԱՆԷ, ՐՈՒՓԱՓԱՆԷ.

Garder le—, անկեալ դնել ի մահճին · ԳԻՕՂԼԻՒԳ ԻՈՒՆԻ ԼԱՒՄԱՔ.

Faire le—ևամ un—, յարդաւրել զանկողինս. ՓՕՂԼԻ ԼՈՒՓՔ · — de justice, գատաւորական գահ կամ ատեան արքայի ի իւորհրդատան · ՓՈՐԻՂ ՀՈՐԼՈՒՆԻՈՑՈՒՆԵՒ ՓԱՓԻՂՈՒ ՐԱՒՔ ԼԱՒՕՐ ԳԻՒՂԱՔ.

Litanie, լիթանի, էի. երկայն եւ տաղտուկ բանք. երկայնաձիգ շարք (աղերս) · ՈՒՂԱՆ ՎՔ ՕՈՒՆԻ ԳԻՕՂԼԻՒՐ · ՈՒՂԻ ՐՈՒՓՔ (ՖԻՂԱՆ).

Litanies, էի · յո · Տէր ողորմեաց · ԼԻՒՈՒՆԻՒՔ.

Liteau, լիթօ, ար. գոտեաւոր դիծ յեզերս (Ճաշկիւնակաց) · 2 · որ գայլայ ի ցեղեկի · (ԽՈՂԸՔ) ԵՐՒՔՓՔՊ ՐՆԻՒԼԻ ՂԵՒ · 2 · ՓՈՐՈՒՈՒՆ ԱՒՈՒՆԻՒԼԼՈՒ ԼԱՒՈՒՐ.

Litée, լիթե, էի · ՉԱՂ ազդի ազդի երեզոց ի միասմ որջի · ՈՒՐ ԼՈՒՐ ՊՈՒՂՈՒՈՒՆ ՐՒՐԱՐԼԻՒ ԼՒՐԼԻՒ ՀԱՅՀՈՒՈՒՆ.

Litharge, լիթառժ, էի. քարմարգանկ · ՊՈՒՐՔՈՒՆԻՒ.

Lithargé, ée, Lithargiré, ée, ան · խաւ նեալ կամ խարդաւ նեալ քարմարգանկիւ · ՊՈՒՐՔՈՒՆԻՒ ՓՈՒՐՔՈՒՆԻՒ (ՂԵՐԱՍ).

Lithiasie, լիթիասի, էի · քարադործ · քարահարութիւն · գոյանալն քարանց ի մարմնի մարդոյ · 2 · ելունդն աթեւանաց. ՐԻՆՔ ԼՈՒ ՀԷՂՊ ՕՂՆ · ՀԱՒԱՒ ԼԻԼԻՒՔ · 2 · ԱՐՀՈՆՔՔ · ԼՒՕՂ ԻՆՈՒՐՔՈՒՆ ՀԷՐ ՓՈՒՊՐՔՔ.

Lithocolle, լիթօքօլ, էի · սինձ ականց պատուականաց · ՓՈՒՂՈՒՈՒՆ ՀԱՇՈՒՈՒՆ. ՓՒՒԼԼ.

Lithographe, լիթօկրաֆ, ար. քարագիր · քարատիպ · վիմատիպ · ԼՈՒ ԼՈՒՐՐԻՒՆ ԼՈՒՂԻ, ԼՂԶԱՒ. ԼՈՒ ՂԼԸ ԼՈՒՊ ԼՈՒՔ.

Lithographie, լիթօկրաֆի, էի · քարագրութիւն · վիմադրութիւն · վիմատպութիւն · 2 · արուեստաւորդ, գրուշմանն քարագրութեան · 3 · օրինակ քարամբ գրուշմալ · ՆԱ ԼՈՒՐՐԻՒՆ ԼՈՒՂԱ, ԼՂԶԱ. ՆԱ ՂԼԸ ՆԱՊ ԵՒՆՔ · 2 · ՆԱ ՆԱՒՆՈՒՆԻՒ · 3 · ՆԱ ՊԱՒՈՒՈՒՔ.

Lithographier, լիթօկրաֆիէ, ն. գրուշմել քարամբ · գրել, փորել ի վերայ քարի · ՆԱ ՂԼԸ ՆԱՊ ՆԻՒԼԻ · ՆԱ ԼՈՒՐՐԻՒՆ ԼՈՒՂԱ, ԼՂԶԱ.

Lithographique, լիթօկրաֆիք, ած · քարագրական · վիմատպական · ՆԱ ՂԼԶԱՐՔՈՒՆ ՓՈՒՐՐԻՒԼԻՔ.

քուր. ազատ ի պարտուց. 3. կակուղ (նշանագիր). աա-լա-. պէտ. 2. աֆէ. ինձիզ. 3. (հա՛րֆի) լէյէին։

La plaine —, խոնաւակայն միջանուկը. ծով. փէնիզ։

—, ար. լոյծ նիւթի. հոսանուտ. 3. ըմպելի. աա-լա-նէ-անէ. 2. իլէի։

Liquidement, լէֆիտ-ըման, մ. զուտ եւ մաքուր. ազատ յաւիտենական պարտուց. աաֆիճէ. ինձիզճէ։

Liquider, լէֆիտէ, ն. յայտնի առնել. տուգել. յստակել. յստակցել. կարգել. սահմանել. որոշել. աշխատ էինէ։ ինձիզէ նըֆարմաք. ազբայա գօմաք. (հէաապը) էհօմէ։

— son bien, առնել ազատ ի պարտուց զինչա իւր վաճառելով զմասն ինչ նոցին, մնըացեալ ոչխ գայընը աասլըզ պօրճաանան գա-րլուա-լմաք։

Se —, ն. բովանդակել ընդունակ գհաշիւն. հաստատանել զիւր պարտս. էհօիլիէ. հէաապլալմաք։

Liquidité, լէֆիտէ, էֆ. լուծուիմիւն. ծորան քնուիմիւն. աա-լա-լա-. մայլէ։

Liquoreux, euse, լէֆօ-էօ, էօզ, ած. անոյշ (գինի). ինուլը (լէբաապ)։

Liquoriste, լէֆօ-իսդ, ար. եւ էֆ. յօրինիչ եւ վաճառիչ ըմպելեաց. իլէֆիճի. բաա-լա- էլէի էուֆան, աասան։

Lire, լէ-, ն. ընթերանուլ. կարդալ. 2. ուսանիլ. ընթերնուլ. 3. ուսուցանել. 4. իմանալ (գլխզու ինչ). 5. նշմարել. ի միտս առնուլ. ճանաչել. օֆաա-մաք. 2. էօյրէնմէ։ 3. էօյրէնմէ։ պէր վէրմէ։ 4. անլամաք. 5. ակըլէ։ ֆարըլընա վըրմաք։

Liron, ար. Lérot.

Lis, լէս, ար. շուշան. ալմպաք։

Les —, գաղղիա. Ֆրանսա։

Fleur de —, խարտեան ի նման նուիմիւն շուշանի. ֆաալա-հանլըլըգա պաարլըն ալմպաք պէլէհնէք պաղրա։

Liséré, լէզէ-է, ար. ծիր. ծնօտ (ոսկի կամ արծաթի ի նկարակերտուիմիւնս). (էէր-լէֆ էլէնէք, լէվլէք) ալէհ։

Lisérer, լէզէ-է, ն. ծիր ածել. էրը-ֆընա ալէհ էլէֆէ։

Liseron, լէզը-օղ, } ար.

Liset, լէզէ, } բաղձն վայնաճապիկ. պօչա-լէլէյ. նաարը լէլէյ։

Liseur, euse, լէզէօ-, էօզ, ար. եւ էֆ. ընթերցօղ. ընթերցասէր. նօֆ օֆաա-յան։

Lisible, լէզէլը, ած. ընթերնուլի. դիւրին յընթերնուլ. օֆաա-նաա-լը։

Lisiblement, լէզէլըմէ, մ. ընթերնուլի օրինակաւ. դիւրին յընթերնուլ. օֆաա-նաա-լը-ը ինուլ էլէ։

Lisière, լէզէէ-, էֆ. եզր, ծայր (կերպասուց). 2. առհասարակ. ապառաժ. 3 լար կամ ժապաւէն որով ի վեր ունին զմանկաւնա մինչ նորա ակաանիցին շրջել. (լա-հա) էհնարը. 2. ինօր. 3. լաճ-ֆալար էհնի էլ-րլ-մէյէ պալ-լարըֆլարը վարն պէ-լըճ-ինէր պէյէ խավալարընըն արֆաա-ըն-պան ինէրէրլիլ էէ խախօտ չէրէ։

Lisse, լէա, ած. յղկեալ. կոկ. ողորկ. հարթ. փէր-պախլը. պէ-ֆ պէ-ղ։

—, էֆ. ազգն. 2. շրջանք, ծնօտ նաւու. փէ-ճէ-. 2. ինի փէրվազը։

Lisser, լէա, ն. յղկել. կոկել. ողորկել. փէրպախլամաք. ճիլա վէրմէ։ պէ-ֆ պէ-ղ էլմէ։

Lisseron, լէա-ըօղ, ար. ազգնակալ ծոգ. փէ-ճէ- ալըրըզը։

Lisseur, լէա-էօ-, ար. ողորկիչ. ճիլա, փէրպախլի վէրճէ։

Lissoir, լէաա-ար, ար.

կատաւագործութիւն. ֆերթեն-ձիլէ։

Liniment, լինիմէ, սբ. կակղիչ, ամոքիչ ապեզանի. ներկչութիւնը կաղ։

Linomple, լինօյէլը, սբ. քող վշեայ. ինձ ֆերթեն պէտ պինդեն պատճառ։

Linon, լինօյ, սբ. շղաչատոր ի վշոյ. ֆերթեն ինձը պէտ։

Linot, լինօ, սբ. } կատաւ-
Linotte, լինօթ, էգ. } ագաղ. թռչուն մի. ֆերթեն ֆուտ։
Siffler la —, յանչափա ըմպել. 2. լինել, կալ ի գինապօխ. ուշերը նվիրէ։ 2. հոգ պատ ալճաք։

Linteau, լինդօ, սբ. քաշատոր. գերան վերին սեմոյց (գրանց, պատուհասնաց). 2. լամպ առանցից գրանց ի բարձրութի. (փոխառեալ, ֆերթերինեն) ինչի ներկինէն ուշերը։ 2. գոփառնան ինչի ներկինէն ֆերթ ուշերը։

Lion, լիօյ, սբ. առիւծ. 2. առիւծ աստեղատուն. արլան. 2. պիւրքի նշան։

Lionceau, լիօյնօ, սբ. առիւծակորիւն. արլան ինչ քօտատ։

Lionne, լիօն, էգ. մատակ առիւծ. պէլ արլան։

Lipogrammatique, լիբօյրամատիք, ած. ֆերագրական. (գրուած) յորում կամաւ չեզէ ի կիր արկեալ նշանագիր մի. ներկեր հարիւրը ըն պէրի ին ֆօտ ֆուլուդըմ-ըմ (ներ)։

Lipothymie, լիբօթիմի, էգ. հարեւանցի անզգայութիւն կամ ֆինթրութիւն. ալ վճռըն ուր-ըն պայը ըներ։

Faire —, խոժոռել. գժգոհել. ներկներ ասոք. ներֆէր ներ։

Lippe, լիբ, էգ. ստորին շուրթն մեծ. ասրեբէ պատ։

Faire sa —, կամ une grosse —, ծաղր առնել. ասոք ներ։

Lippée, լիբե, էգ. պատառ բերանալիր. բերան մի լի. ալբը պօյ։

Franche —, ձրի ճաշ. պահհով ֆատ։

Chercheur de franches lippées, հացկատակ. պալեներ։

Lippitude, լիբիթիւտ, էգ. գիմումի աչաց. լպեֆ ներ։

Lippu, ue, լիբի, ած. մեծաշրթն. պէրեր, ասրեբէ պատպեր։

Liquation, լիքուասիօյ, էգ. զատացանելն սակաւ ջերմութեամբ զգիւրահալ մետաղն զժուարահալից. լուծ ներկեն ֆարներբէ կիճ ներկներբէն ալ պիրէ, ներ այբրա ներօթ ֆալ ներ։

Liquéfaction, լիքէֆաքսիօյ, էգ. հալումն. լուծմութիւն. ներ։

Liquéfier, լիքէֆիէ, ն. հալել. լուծանել. ներ։

Liqueur, լիքէօր, էգ. լոյծ, ծորան նիւթ. հասանուտ. 2. քմելի. պալեներ նէրէ. ֆայ. 3. (բուհլըս) ներ։
— bachique, գինի. լաբոպ։
Ce vin a de la —, կարի անոյշ է գինին. պատ լաբոպ ներ։
Liqueurs fraiches, աւշակ. ներ։

Liquidateur, լիքիտաթէօր, սբ. պարզիչ, յարդարիչ (հաշուոյ). (հիւսոյը) պէրներ, ըբոյ ֆօյոն։

Liquidation, լիքիտասիօյ, էգ. պարզումն, յարդարումն, կարգումն (հաշուոյ). որոշումն. բովանդակութիւն. հիւսոյը պօչըսլիմ, ներ ֆերներ, ըբոյ ֆօյոն. ներ։

Liquide, լիքէ, ած. լոյծ. ծորան. չրի. 2. զուտ. մատ

ած. 3. արտոնագրել զմիաբան օ-գտառուն պէտի. 4. լիմոն:

Limonade, լիմոնատ, ից. ասլարակ ի զիմոնէ եւ ի շաքարէ. լիմոնատա:

Limonadier, ière, լիմոնատիէ, իէռ, ած. եւ իգ. ասլարակագործ. ասլարակավաճառ. լիմոնատաճը. լիզոպինէի. պոնպոնարմաճը:

Limoneux, euse, լիմոնէօ, էօզ. ած. տղմախառն. ակաթառն. գիսաս. լճահոտ. պուլճիլը. ըմպելի:

Limonier, լիմոնիէ, ած. կառատծիգ երիւար. 2. զիմոնի. արտոն լիզոն ած. 3. լիմոնապաճը:

Limonière, լիմոնիէռ, իգ. երկճիղ քեզիք կամ տամիք կառաց. 2. կառք երկճիղ քեզիւռ. արտոնագրել օգնա. 2. լիմոնիօթլռ արտոն:

Limo(u)sinage, լիմոզինաժ, ած. խոշոր չինած տրմոց. գոպո էօրիւ-լիս փիլոր:

Limo(u)siner, լիմոզինէ, լ. չինել տրմոս առհասարակ. գոպո փիլոր էոգմոգ:

Limpide, լինիտ, ած. յստակ. մաքուր. պճիա. ասկանակիա. պերրոգ. ըիդդ:

Limpidité, լինիտիթէ, իգ. յստակութիւն. ականակիա մաքրութիւն. պերրոգէսի. ոգիլիտ:

Limure, լիմիռ, իգ. խարտուճի. խարտուճին. խարտու. 2. խարտուած. էյիլիմճ. էյիլիճոճ. 2. էյիլոիլ:

Lin, լին, ած. կտաւ. պուշ. 2. կտաւ. ոտապին կտաւէ. 3. տիլիճ. 2. տիլիճ պէզիլ:

Linaire, լինէռ, իգ. կտաւ պայրի. խոպան տիլիճէ. նիւրռոլ օլռ:

Linceul, լինէօլ, ած. պատան մեռելոց. 2. պատատակալ անկողնոյ. տիգին. 3. ըոբլոճ:

Linéaire, լինէռ, ած. գծական. գծակերպ. խոլիի. ըընդըվրի:

Linéal, ale, լինէալ, ած. ցեղական. ատրընգեան. գծի ծնընդեան. պիւրէնի ածրատը պոպլը:

Linéament, լինէամոն, ած. գիծ, գծագրուճիւն, ծրագիր (երեսաց). ատուերագիր. ծրագիր. ոխմա. ոխֆոլ. 2. նուալոթ:

Linge, լէնժ, ած. լուացք. ապխատակ կտաւիք. 3. վարշամակ. ըոմըլըր. պէյոզ իւ քովոլը. պէդը. 3. փիլիկր:

Linger, gère, լէնժէ, իռ, ած. եւ իգ. կտաւագործ. կտաւավաճառ. պէզիի:

Lingerie, լէնժըռի, իգ. կտաւավաճառուճիւն. 2. սենեակ ապխատակ կտաւեաց. պէզիլիի. 3. պէդը, ըոմըլըր օգռը:

Lingot, լէնկո, ած. ձոյլ, գաւազան (ոսկւոյ, արծաթի ոյ). (ալռա, կի-դ-լ) պէզիէռ:

Lingotière, լէնկոդիէռ, իգ. երկամճի խողովակ ձուլիլոյ գոտկի եւ գարծատճի. պէզիէռ օլռ, գռլըգը:

Lingual, ale, լէնկուալ, ած. լիզուի. լիզուական (ձիղ, նչանագիր). լէռան. փիլիռ-կոլիէ:

Linguiste, լէնկուիսթ, ած. լիզուագէտ. բարբառագէտ. տեղեակ ակզբանց լիզուաց. պէ-պան լինռա. լէռան իր ռաքլիէ վէ ալֆա-լիրինէ վռ-գռ-ֆ:

Linguistique, լէնկուիսթիք, իգ. լիզուագիտուճիւն. բարբառագիտուճիւն. պէ-պան լինռալըգ:

Linier, ière, լինիէ, իէռ, ած. եւ իգ. գշատճաճառ. կտաւավաճառ. փիլինռճ:

Linière, լինիէռ, իգ. արտ կտաւոյ. փիլինռլիթ. փիլինռ ըռաքլռալը:

Linifice, լինիֆիս, ած.

ատան կօչակարաց · փա-
պուճ պիճեճ+ ւիֆիւի իէւէ+ ։
Ligneux, euse, լիյնէօ, էօզ,
աջ · փայտային · փայտեղէն ·
օթոռներու · ոտքերը ։
Ligue, լիկ, էյ · դաշնա-
ւորութիւն · նիզակակցու-
թիւն · 2 · խումբ · դաշնաւո-
րութիւն · ահք · պիրէյ+ · 2 ·
ֆէտռա · ինչ ւի էրրիէօպ ։
Liguer, լիյե, ն · միաբան-
նել · նիզակակից , դաշնաւոր
առնել · պիրէւէլիէրմէ+ · ահք-
պաւ էրմէ+ ։
Se —, յ· միաբանիլ դաշնաւոր
լինել · դաշինս կռւել · պիր-
լէյրմէ+ ՞ ահքլաշմք · ա՛ֆպի
էրրիէհաթ էրմէ+ ։
Ligueur, euse, լիյեօռ, էօզ,
աբ · եւ էյ · դաշնաւոր · նի-
զակակից (ի ժամանակս Հէն-
րիկեայ երրորդի եւ չորրոր-
դի) · (իւլէնճէթ վի պէօր-
պէնճէթ— Հանրութեան վտիճ-
ահգռաւ, հեռիկյան ։
Lilas, լիլա, աբ · լեփո-
բուսի · առուկի ինչ ծաղկա-
բեր · լեյլաք · լլաքե ։
—, աջ · լեփորկապոյտ · լէյ-
Liliacée, լիլիէյսէ, աջ ·
շուշանազգի · շուշանակերպ ·
պամպակ ազգանուն ։
Limace, գ · Limas.
Limaçon, լիմասոյ, աբ ·
խղուկն · 2 · խղուկն ականջաց · ոսյլանիքօզ · 2 · գռռլոյ
իւլինէ պռռբուլը իաթօռ հա-
լէզռուն իեփրեթ+ ։
Escalier en —, սանդուղք
շրջանակաւոր · գօլաւէձիը ներ-
գիսպան ։
Limaille, լիմայլ, էյ · խարա-
ւած · էյնէրի ։
Limande, լիմանգ, էյ · տա-
փարակ ինչ ձուկն ծովու ·
պէր նէվ էեռ պաւէձը ։
Limas, լիմա, աբ · խղուկն
լէրկամորմի · ոխ-ոխ+լէ+ պէօ-
ճկ+ ։
Limbe, լէնպ, աբ · ծագ · ծայր · եզր · ասճ · գենաբ ։
Limbes, լէնպ, աբ · յ+ ·
գժոխք (նահապետաց) · զիմ-
բոս · եկռռօս ։
Lime, լիմ, էյ · խարտոց ·
2 · յղկելն · մաքրելն · 3 · ա-
նուշահամ ղեմոն · էյնէ · 2 ·
էեքռոնիւ · ինէփլէմէ · 3 ·
ինէվլէ լիմեն ։
Limer, լիմե, ն · խարտել ·
2 · յղկել · ողորկել · ուղղել
հաւասարեաւ · սրրագդն, կա-
տարեալ գործել · էյնէլիմէ+ ·
3 · էեքռոնիւ էերմէ+ · պիա-
ւէլիմէ+ · ինէփլէմէ+ · ինէփլ
էրմէ+ ։
Limeur, լիմէօռ, աբ · խար-
տիչ · էյնէլէյնէի ։
Limier, լիմիե, աբ · հե-
տախոյզ պատւական · ռնդա-
վար բարակ որսական · իւլի-
չնեի ինաչը ։
— de police, լռտես ատի-
կանուէֆեան · չափլի ճատա-
ռաս · ատիկ ախաբեր ։
Liminaire, լիմինէռ, աջ ·
յառաչնեմաց , պատրաս-
տիչ (բանք) · իտրիէպտյի ։
Limitatif, ive, լիմիթաթիֆ,
իվ, աջ · սահմանարկու · սմ-
փոփիչ · կարճիչ · պիհաթիֆ+ ·
հռռպռռա , էռբեր էօյան ։
Limitation, լիմիթասիօյ, էյ ·
սահման · չափ · հռռպռռա-
ընելոյ ։
Limite, լիմիթ, էյ · Limites, էյ · յ+ · սահմանագիծ · պինօր, հապա-
պերհռռա ։
Limiter, լիմիթե, ն · սահ-
մանս հաստատել , արկանել ·
սահմանել · չափ դնել · պինօր
էեռմէ+ · հռռպռռա էօմաք ։
Limitrophe, լիմիթռօֆ ,
աջ · սահմանակից · մօտաւոր ·
պինօրթռլ · իռքըն ։
Limon, լիմօյ, աբ · կաւ ·
սիրտ · սիկ · 2 · խմոր · զան-
գռւած · զարմ · 3 · բազուկ ·
ստեղն երկձիղ քեղուղ կա-
ռաց · 4 · ղեմոն · ինչ · իռքն ·
պռիճ · լռմռոյ · 2 · խռմռոյ ·

ուբ գի. յորժամ. (եօյրէնէ-ճէ+) էէրէ։
Au — de, փոխանակ. (փոբ-փոլընըն) էէրէնէ։
Lieux, ար. յէ. ճեմիչ. ղէմլէ։
Lieue, լիէօ, էփ. խրատախ. մղոն. ֆէրսախոփ. ղէլ։
Lieur, լիէօռ, ար. կապիչ (սրայից). (պռոպոյ փէղէլիի) պռոդլայըճը։
Lieutenance, լիէօտընանէ, էփ. տեղակալութիւն. եռոզապահութիւն. վէրէլէփ. փայիմոփոմլըք։
Lieutenant, լիէօտընանէ, ար. եռոզապահ. տեղակալ. փոխանակ. վէրէլ. փայիմոփոմ. նայիզ. (ռօթէրտէ) փռոլոգիմ։
— civil, դատաւոր քաղաքային դատից. փռվո հօթէնէ։
Lieutenante, լիէօտընանէ, էփ. կին դատաւորի (քաղաքային դատից). (փռվո) հօթէնէնէ փռոբլօք։
Lieve, լիէվ, էփ. տոպի պատճէն արձանագրի պարզեւական կալաւածոց. մուրհակ հանեալ յարձանագրէ կալուածոց ի ցուցանել զչափ պարտուցն հատուցանելւոյ հոգատուառն. էմլոփ մոլպռոֆեռընփան ըէփօրըմըլ լիէղէրէ։
Lièvre, լիէվռը, ար. նապատուակ. 2. նապատուակ ատեղաւոռն. ֆռավլան. 2. պի՛ռճի էրնէզ։
Ligament, լիկոման, ար. նեարդական յօդակապ (ոսկրաց). (+էֆի+) բռոպըը։
Ligamenteux, euse, լիկոմանդէօ, էօզ, ած. նեարդական. նեարդապատ. բռոպըլի. պինէր պռոլը։
Ligature, լիկոփէռ, էփ. ժապաւէն, կապ (երակի). 2. կապելն ժապաւինաւ (զարգուկն). 3. կից, կապակ նշանագրիւք (տպագ՝ մի, ձև). պռոլ. (փօլռ պռոլոյոճոփ) ընէրէփ. 2. պռոլռո. 3. պինիւէ+ հռոբռոֆ։

Lige, լէյ, ար. աւատականաւորք. մալէխոանէ վէրլիօ։ —, ած. (աւատատու) ապատարար. պարտապան յանձնական ծառայութիւնս. ղոլիէն խըղմէլ էլմէ ըռոլէյլէ (մալէխոանէ ալան)։
Ligement, լէյըման, ղ. (ձեռնէ աւատս) պարտաւք անձնական ծառայութեան. ղոլիէն խըղմէլ էլմէ պօբռո էլէ։
Ligence, լէյոռ, էփ. անձնական ծառայութիւն աւատառուի. մալէխոանէ ալանէն խըղմէլի ղուլէյլօք։
Lignage, լէյնաժ, ար. ազդատոհմ. ցեղ. ոխըէնէ. ազ։
Lignager, լէյնաժէ, ար. տոհմակից. ոխըէնէօք պէր. ազդուզ։
Ligne, լէյնըյ, էփ. գիծ. 2. գիծ. գծագրի. 3. կարգ. տող. 4. լար. լար ուղղութեան. 5. լար կարճի. կարճ. 6. ճակատ. շարք զօրաց, նաւուց. 7. շաւիղ. ճանապարհ. 8. ազգատոհմ. կարգ ծնընդոց. 9. աւատան (ի նաւի). 10. հատարակած. ընդդէ. 2. խոլի (էօլլէ-). 3. ուղիղ. ուղիղ. 4. ըէրէը էէի. 5. օլի էէի. օլի. 6. ոռֆֆ. ոռփէր ուղիղը. 7. էօլ. 8. ոխըէնէ. ազ. 9. (կէֆէրէ) պինի՛ր. 10. խո՛լինէ էռնէվռ։
Mettre à la —, նարոգ պատնել (զառագն). պրէլ ի նարոգ տողի. էռպըռո էէնէ ուղիղ պատճառաց. էէնէ ուղիղ էռպռո։
Vaisseau de —, ճակատոզ նաւ պատերազմական. փոփոփ փոլըղըբ ինի։
Lignes, էփ. յէ. պատուարք. սմուռք. պատնէշք. մէրնէրէռ։
Lignée, լէյնէ, էփ. տոհմ. զարմ. ոխըէնէ. պէ-բէյէրի։
Lignette, լէյնէփ, էփ. աստառան ուռկանի. պռոլըփ ուղը պինի։
Ligneul, լէյնէօլ, ար. աս-

Licol, ր. Licou.

Licorne, լէյ֊օ֊ռն, ից. միեղջերու. լեր֊լէ֊ռն։
— de mer, միաժանի. վիճախարի ձուկն ինչ ծովու. փեշնիչ, լերլէռնէը։

Licou, լէյ֊ու, ար. պատկաս. ♦ պատկանել։

Licteur, լէյ֊թէօռ, ար. նուիրակ, սակրաւոր առաջապահ Հռոմայեցւոց. սակաւ. հասս։ [ռա։

Lie, լի, ից. մրուր. ֆօր֊
— du peuple, սինլքորք ժողովրդեան. խաղնճաղանճ. ալլէ֊ի խոբէր։
—, ած. զզուարթ. լաւ։

Faire chère —, առնել խնճոյս ուրախութեան֊կ֊ա֊ֆէի, գերէի ես֊ակ֊ս երկիր։

Liége, լէյժ, ար. անկնեղ. թեղոյ թաղար եւ ծաքոսկէն կերդեւոյք. 2. առնկին ի կեղեւոյ թեղոյն. հանկոր ապրանք. ֆալըն ֆոռոսկըս պէյ֊լէ. 2. (ծոփ.) հանկորը։

Liéger, լէյժէ, ն. պատել անկամբ (զուռկանն). (պալըմբէնը ապէնը) հանկորլամաք։

Lien, լէյն, ար. կապանք. կապ. 2. զօդ. միաւորութիւն. պաղ. 3. պաղ. ալֆա. պէրլէր։

Liens, ար. յ֊. պարաւանդք. շղթայ, սարիք բանտաւորաց. 3. գերութիւն. տարկութիւն. հակասալորըն էյէն, պէնտէրէ. 2. էյէրլէր։

Liène, ր. Liane.

Lienterie, լէյնդէրի, ից. տհզալական ֆանչք. ազգ ինչ ֆանչից՝ յորում կերակուրք արտաքս ելանեն առանց հալելոյ. ինթէրլինգ խոհալ։

Lientérique, լէյնդէրիք, ած. տհզալական ֆանչից. ինթէրլինգ խոհալ գոյէր։

Lier, լէյ, ն. կապել. պարաւանդել. 2. կցել. կապել. հիւսել. ընդ միմեանս. 3. միաւորել. յօդել. կազմել. 4. բանադատել. հարկել. պարտիս ի վերայ դնել. պալլամաք. 2. խոբէլըբմաք. պէրինլիբմէ. ալալըբմաք. 3. պէրլէնիբմէ. պալլամաք. 4. ֆեֆպօռ երիմէ։
— amitié avec qn., խաղնել բարեկամութիւն ընդ ումեք. պէրէնլէ ֆօռլըմաք պալլամաք։
— conversation կամ commerce avec qn., առնել հաղորդութիւն կամ ընտանութիւն ընդ ումեք. պէրէնլէ ֆօռլըմաք պալլամաք. պէրէնլէ ա֊ֆրֆռ֊հաղորդէն երիմէ։
— une sauce, թանձրացուցանել, հոծ եւ մած գործել զկոյծ հասմանաս. ալալայլը ֆէրէլըմաք։

Lierre, լէյ֊ռ, ար. բաղեղն. ակ. ասրմալըբ։

Lierré, ée, լէյ֊ռէ, ած. բաղեղնակուռ. բաղեղնաստեղուս. ասրմալըբէ խոբէռէլը։

Liesse, լէյս, ից. խրախութիւն. լալալըբ։

Lieu, լէյօ, ար. տեղի. վայր. 2. ժամադրեալ տեղի. 3. կողմն. կոյս. վայր. երկիր. 4. կարգ. առտիճան. տեղի. 5. տուն. ընտանիք. 6. դէպ ժամ. պատեհ տեղի. 7. տեղի. մուտ. պատճառ. 8. բնակարան. սենեակ. եր֊ը. 2. պալալամաք էյէր. 3. ակռի. ֆաբաֆ. ֆօֆբոֆ֊էյլը֊յէր. 4. ըզբա֊ պէրլէպէ֊էր. 5. եվ. օճախ. ոջ. 6. ռայլըն֊ վօֆէ. փֆնախպ էյէր. 7. ակ֊պէռ֊վէ֊ռլէ. 8. վէրէան. օջա։
En premier —, նախ. նախ եւ առաջին. եվվէլա։
Bas —, գետն առմ. անդնդան զարմ. պոյալը պէլըէլէ։
Tenir — de, ունել, ընդգտեղի (ֆօր). (էեռէր) էերէրէ ֆռ֊ֆրմաք։
Avoir —, դիպել. պատահել. լինել. գտնել երկիր֊ օլմաք։
Au — que, փոխանակ զի·

կան. յայրատ. պատշտ. տե-
ֆիհ. ֆոֆոտիչ. ֆոհիչ:

Libraire, լիւռէռ, տբ. գրավաճառ. գիրավաճառ:

Librairie, լիւռէռի, ին. գրավաճառութիւն. 2. գրավաճառանոց. խանութ գրոց. 3. մատենադարան. գիրատուն. 2. գիրատունը գիւղին. 3. գիրատուն:

Libration, լիւռասիօն, ին. ճօճանումն, երերանումն (լուսնի գիւղովը առանցիւր). (այլն) տատանումն աւլընդիւր:

Libre, լիւռ, ած. ազատ. անձնիշխան. 2. ազատ. արձակ. ինքնօրէն ազգիւսմն (քաղաք). 3. ազատարտի. 4. ազատեալ. արձակեալ (ի պերութենէ). 5. կիրճ. վարժ. յաչողակ. 6. լկտի. արձակերատանական. համարձակ. ինքնիշխօրէն. գիւխաւոր. 2. տղտ. տերական. ֆռանֆ. 3. ֆռանլ օլմայեն. ազատերէն. 4. ֆռանլուլա. ազատ օլմալ. 5. աւլընդիւր. գիրիւ. չէվիւ. 6. աւլընդիւր. տերական:

Librement, լիւռման, մ. համարձակ. մերկապէտիս. ազատաբէմ. ազատութեամբ. տերականի. աւլընդիւրաւլը. ինքնիշխանաբար:

Lice, լիս, ին. կրկէս. ասպարէզ. կռուանոց. 2. պայքար. կռիւ. մարտաւունի. 3. ագռն. 4. մատակ շուն որսական. կիւրէչկեպանը. 2. գիշճափէնէ. 3. գիւչիւ. 4. գիւչիւվ գէօչէյի:

Licence, լիսանս, ին. հրամանն. թոյլտուութիւն. 2. երկրորդ աստիճան (վարդապետութեան յիրաւունս, յաստուածխօսութեան). 3. ժպրհութիւն. կարի համարձակութիւն. 4. անառակութիւն. յոռիութիւն. ապերասանութիւն. իրն. բռնաւոր. 2. (ի՛րի ֆըֆհ խօճալը-ղընտա) ինինճի գերիչոլ. 3. գէօնիլմէ. օբրոլօնլիւգ. 4. օֆիհլիւգ. խոչապինլիւգ. գիւնահօյլիւգ:

— **poétique**, պաւտասկան ազատութիւն ի կանոնաց. ըսիրէրին գոռո՛ռի ռահվրէն ապօրէնը:

Licencié, լիսանսիէ, տբ. հասեալ յերկրորդ աստիճան վարդապետութեան (յիրաւունս, ի փիլիսոփայութեան). (ի՛րի ֆըֆհտա) ինինճի գերիչոլեյէ էրէն:

Licenciement, լիսանսիման, տբ. արձակելն (զզօրս). արձակուրդ. ԹօԼ վէրմէ:

Licencier, լիսանսիէ, ն. արձակել զզօրս. տուէրէլ ԹօԼ վէրմէգ:

Se —, յ. ոչ պահել զչափ անձին. ժպրհել. կարի համարձակել. հապրինի ալըրմագ. ղոյէրիլէ օբրոլօնլէնմէգ:

Licencieusement, լիսանսիօզըման, մ. արձակերատաբար. անառակութեամբ. ղոպլուըղլըղլա. օբֆիհռանէ:

Licencieux, euse, լիսանսիօ, էօզ, ած. խառնագնաց. զեղխ. անառակ. շէհվէրլի. օբֆիհ. գիւնահօյէզ:

Licet, լիսէթ, տբ. թոյլտուութիւն. հրամանն. բռնաւոր. գիւչիւ. գէօնիւլ:

Liche, լիչ, ին. ամերիկեան չանաձուկն. Ամերիգոպա ֆէօֆէգ ալըղը:

Lichen, լիֆէն, տբ. քօս. մատուռինչ ծառոց. պիրնէվ էօտան:

Licitation, լիսիթասիօն, ին. աճուրդ. գիւղաւ:

Licite, լիսիթ, ած. արժան. օրինաւոր. պատշաճ. թոյլտուեալ. ճայիզ. իւլինլի:

Licitement, լիսիթըման, մ. օրինօք. ըստ իրաւանց. հոգի էօղրէ. ճայիզմանէ. չէրիճէ:

Liciter, լիսիթէ, ն. հանել յաճուրդ. գիւղաւա չըգէօրմագ:

պանիծ ծառոց. նուրբ միջն ընդ մէջ կեղեւոյ եւ բնոյ ծառոց. աղամ ղարբ:

Libera, լիբերա, ար. ա-պօիթք պաշտաման ննջեցեալոց. մերհոմիլեր էլէն էլէնենէն երեսիյ պոռա:

Libéral, ale, լիբերալ, ած. առատաձեռն. ազատամիտ. ազնուական. 2. ազատական. ազատասէր. ճեօմերտ. 2. մերպեռնիչներէն մէնոպզէ, մեչիլէ:

Arts libéraux, ազատական արուեստք. պենոմնէրի չերխիֆներ:

Libéralement, լիբերալէմէ, ած. առատաձեռն. առատամիտ կամաք. 2. ազատասիրութեամբ. ազատական միօք. ճեօմերտճի. 2. մերպեռնիչներէն. մերդիսի եֆեֆեր էլէ:

Libéralité, լիբերալիթէ, էթ. առատաձեռնութիւն. առատամիտ կամք. առատութիւն. 2. պարդեւ. 3. ազատասիրութիւն. ճեօմերտլէթ. 2. հիպե. պինչներ. 3. մերդեռնիչներէն մչլ. մերդիսի եֆեֆեր:

Libérateur, trice, լիբերատէօր, թրիս, ար. եւ էթ. ազատարար. ազատիչ. փոբրնօրճը:

Libération, լիբերասիօն, էթ. ազատութիւն. ազատանալը (ի պարտուց, ի ծառայութենէ). փոբրնօրլմա. (ոտքերուն, իշտիխրէն) փոբրնօրլօղ:

Libérer, լիբերէ, ն. ազատել. ազատ կացուցանել. փոբրնօրմաք:

Se —, յ. ի մափել զանձն. 2. հաստուցանել զպարտս. ազատանալ ի պարտուց. էնէնպէյի փոբրնօրմաք. 2. ոտքճաներս եօղնէյէ. ոտքճաներս փոբրնօրմաք:

Liberté, լիբերթէ, էթ. ազատութիւն. անձնիշխանութիւն. 2. ազատութիւն. արձակութիւն. 3. համարձակութիւն. ընտանութիւն. 4. յաղագակութիւն. դիւրութիւն. վարժութիւն. ծառաթարութիւն. արագութիւն. 5. ինքնօրէն ապիկամութիւն (քաղաքի). առանձինն ազատութիւն. բանաւորի երդերի. բռնաւորի ներիյոր. 2. մերդեռնիչներէն. ոտքերլըքէ. 3. մերդեռնիչէ. ճեօմերի. ներչէքճիլէյէ. 4. փօլշըքէ. ալէլդանլըքէ. լափօռլըքէ. 5. դեռպէ պալընօչմ. մաաֆլըքէ:

En —, համարձակ. ազատաբեմ. մերդեռնիակ. ճեօմերի էլէ:

Libertés, էթ. յ. ազահարկ. ազատութիւն. մաաֆլըքէ. ոտքերլըքէ:

Libertin, ine, լիբերթէյ, ին, ած. անառակ. արձակեալ. ապերասան. լիսիրդոփ. ատահակ. 2. ատաս պայման ազատասէր. անօրէն. ամպարիշտ. անոպզ. կեռեպէզ. ֆահիշէ. չոփըքէ. 2. ալէրբ մերդեռնի եֆեֆերլը. փալէնթերճիլէրեզ:

Libertinage, լիբերթինաժ, էթ. խառնակեցիկ կեանք. ցոփութիւն. զեխութիւն. 2. անչափ ազատութիւն ի հաւատոյ. ամպարշտութիւն. ապերասանութիւն. թերահաւատութիւն. 3. յեղյեղուկ բարք. յոդդողդութիւն. ոչֆնիլէթ. 2. մերդեռպոթ զայիլէր մերդեռնի եֆեֆեր. պինչներէ. ինամըշլըքէ. 3. փաբրոշլըքէ. հօպոլըքէ:

Libertiner, լիբերթինէ, ն. խառնակեցիկ կեանս կեալ. առնել անառակութիւնս. 2. ատահակս դնալ. գատարկ շրջիլ. ոչֆնիլէթ եմիչ. մերօրէս եօմ կէլէրմէ. 3. խօվորլըքէ. չոփըքէ եմիչ:

Libidineux, euse, լիբիտինէօ, էօզ, ած. ցոփ. ցանկա-

Lézarde, լէզ-ար-տ, էն. *ծերպ, պատառուած տմոյ. պիվոր չոլլոգը։*

Lézardé, ée, լէզ-ար-տէ, -ած. *վնասկեալ. ճեղքեալ. չոլլոտ. չոլլոտիը։*

Liais, լէէ, ար. *վէմ մինչ կարծր. պէր ոչ սերն ունի։*

Liaison, լիէզօն, էն. *կըցուած. զօդ. աղխ. ընդելուզուած. 2. զօդ. յօդակապ. կապ. շարք. կարգ. 3. աղերս. միաբանութիւն. դաշնակութիւն. 4. սէր. միաբանութիւն. զօդ (բանկամութեան). պինիշլիրմէ. պինիշլէ։լէ։ կ՚ոլը։ 2. ոյն. բարի. պօղ. օրբա. 3. ալֆա. ահկնե։ 4. մահակոլկի. պօղ. փօլլօֆ։*

Liaisons, էն. յ։ *ընկերութիւնք. հաղորդութիւնք. ընտանութիւնք. գոֆոփօրլըէ. ահպօպլըէ. ալֆա։*

Liaisonner, լիէզընէ, ն. *զօդել. կցել. կապել. միաւորել. ընդելուզանել. հիւսել ընդ միմեանս. պօպլամօֆ. կոփըլիրմէ։ պէրլէլիրմէ։ կիէրմէ։ (քարը) տիէփլամէ փիշմէ։*

Liane, լիան, էն. *բազեղն ապառաժի. պատպղիչ տունկ մինչ Ամերիկայ. Ամերիկա գոյա ասրմալըղը։*

Liant, ante, լիան ոյդ, -ած. *կակուղ. դիւրապարձ. 2. համբոյր. քաղցրաբարոյ. մարդասէր. խօսկաթ. գօլայ էյնէր. 2. լոկֆ. հապէմ։ —, ար. քաղցրութիւն. մարդասիրութիւն. լոկֆլէ։ հը-էյ-վէմ։*

Liard, լիար, ար. *քնիան, խնդրուէշ գաղղիացւոց. մանղըր. գօլ. Ֆրանսօպա պէր ոչ, ո-ֆոփ պօփըր ափչէ։*

Liarder, լիարտէ, ն. *տալ զիւր քնիանն. հանգանակել տակաւ մինչ. 2. տալ կծծութիւնամբ. ճշդել յոյժ. փնայէ փէ-չէն ալ հէ-ոէյի վէրմէ։ 2. խըչըչմա, փէրհէ-մէ փէրհէ-մէ վէրմէ։*

Liasse, լիաս, էն. *խուրձն, ծրար (մուրհակաց). (ներկրեցոյն) պէսկէ, պէմէկէ։*

Libage, լիպաժ, ար. *խոշոր քար հիմանց. գոպա կէմէլ կօտալ։*

Libanotis, լիպանօդիս, ար. *կնդրուկ. առանկ կնդրկաբեր. լէ-պանէյ։*

Libation, լիպասիօն, էն. *նուէր ըմպելեաց ի պատիւ դից. էլահլէրէ իչըխնէն չոր պէօտէ եօխօտ էչէն ասածա։*

Faire des libations, *ըմպել դինի բազում. չօֆ ընչոգ էչմէ։*

Libellatique, լիպէլլադիֆ, ար. *մուրհակաւոր. քրիստոնէայ որ ունէր մուրհակ ապահովութեան ի ժամանակս հալածանաց. եօթէ պէ-նիֆէրէ պ՚ունէ գրաչըրըն իրէ-նէյանըղը գործը նէֆրըղը ղա-չ վէֆըլէրինդէ եօնէյէն-նօթօ օլան իրէնիյան։*

Libelle, լիպէլ, ար. *եպերական գիր. առանձնաճառնիկ. 2. մուրհակ ապահովութեան յառաջին հայաստանեան. հինձ ըճաչէ. ճերչէֆնամէ. 2. իրէնիյանըղը գործը նէֆան եօթէ պա-չ վըլըրնդա ալընան եօնէյէն-նօմէ։*

Libeller, լիպէլլէ, ն. *ընդ գրով արկանել, յօրինեալ կարգել (պատճառս գանատեաղութեան, տալի արծաթոյն). (պէրլինէ գործը պա-վա ալմա ապղընը) գալէմէ ալմաք. (վէրլինճէ ափչինին ղայինինի) ըճաչաընճա ղամհրէր վէ իֆաւէ կընմէ։*

Libelliste, լիպէլլիաւ, ար. *յօրինիչ եպերականն գրոց. հինձվէյէն-մէ-նէլլիֆ։*

Liber, լիպէր, ար. *թա-*

ֆե֊ · ա֊ԼԸՄ֊ · ֆիԼիԼԻՆֆե֊ · 2· ֆայլամեմ֊ֆ ։

Se —, ɔ֊ · յատնել֊ · կանգնել֊ կալ֊ · 2· զարմեռուլ ի քնոյ֊ յատնել֊ յանկողնոյ֊ · 3· ծա֊ գել֊ · ելանել֊ · ֆալիմֆ֊ · այալ֊ խ֊ԼՈՒՆՖ ֆաբմֆ֊ · 2· օյամ֊ ֆաֆ֊ · ֆալիմֆ֊ · 3· (ՍՒ֊ՆԵԼ) ֆօչմֆ֊ · ԼԸՄֆ֊ ։

Lever-Dieu, ԼԸՍ֊ · ֆՒԵօ, աբ· ամֆարձումն մարմնոյ Տեառն ի պատարագի· ԼԻ֊ ԽաբՒաֆա ֆՒ֊ԸՐԼՆՖ ՀաԼ֊ ֆաֆպՒԵ֊ Խօֆոբը ֆալաբա֊ ֆաֆ վֆՒ ։

Levier, ԼԸԼԻՒԵ, աբ· բաա֊ նալիք · լծակ · (ֆալաբաճաֆ) ֆբբՒ ։

— d'eau, կոր խողովակ· օլ֊ֆ ։

Lévigation, ԼԻվիլ֊ֆօլ, ՒԵ֊ շղջամն, դառնալն ի փոշի· ԽօլաԼ ֆՒօ֊ ԽաՒ֊ · ԽօլաԼ ֆՒօմՒ֊ ։

Léviger, ԼԻվիյԵ՚, ն֊ շղջել ի փոշի· մղեղել· ԽօլաԼ ֆՒօ֊ ֆՒ֊ֆՒ֊ ։

Levis, ԼԸԼԻ, ա֊ · Pont-levis, շարժուն կամուրջ· ֆ֊ԼՒ֊ֆ ՒԵօ֊ֆբԼ֊ ։

Lévite, ԼԻվԻ՚, աբ· ՂԵւ֊ տացի· Լ֊ՎԼ ։

—, ՒԵ֊ ազգ ինչ հանդերձի կանանց· ՒԵՐՆԵՎ ԼԻՆՆԼ բաա֊ ֆաբ֊ ։

Lévitique, ԼԻվԻֆՒՒ֊, աբ· գիրք Ղեւտացւոց· ՒԵւտաի֊ կոն· ֊ՒՖԸ Ի֊Լ ԵԳԳաբ ։

Levrauder, ԼԸվ֊օֆՒ, ն֊ գՀեւտ պնդել· Հալածել (Ի֊ բբՒեւ գնապատահակ)· ՒԵրՒ֊ԻՆԻՒ (Ի֊վԼ֊ն ԼՒՂ) ֆօվ֊ԼաՄֆ ։

Levraut, ԼԸվ֊օ, աբ· կո֊ րՒեն նապատահակ· Ի֊վԼ֊ն Ի֊վ֊բաաաա ։

Lèvre, ԼԻվ֊ը, ՒԵ֊ շաբՒեն· շղՒմունք · 2· շաբՒեն· եզր· ծայր· ֆաաֆաֆ· 2· ֆՒՈաբ֊ · ԵՐՈՒՖ ։

Avoir le coeur sur les lèvres, Համարձակ եւ միա֊ միտ լինել· ՒԵրՒԵ֊ն Վ ֆաֆ֊ ֆՒԵրաՒ օլմֆ ։

Ce cheval s'arme de la —, Ce cheval se défend des lèvres, խաոե֊ բախ է երԻաբդ֊ գաա֊ ՒԸՂԼԸ ՒԵրՒ ֆՒԻ ։

Levrette, ԼԸվ֊ԵՐ, ՒԵ֊ · մատակ բարակ որսական · ֆՒԼՒ Ի֊ագԼ ։

Levretté, ée, ԼԸվ֊ԵՐՒԵ֊ , ֆ֊ · բարականման · Ն֊ԼՐՒ Իրեւ֊ զբարակ որսական· Ի֊ա֊ ԼԸ ԼՒ֊Ի Ի֊ՆՖ ֆաաֆ֊ ։

Lèvrier, ԼԻվ֊ԼՒԵ, աբ· բաա֊ բակ որսական· 2· խնդրակ· Խ֊ԼՒ֊ագԼ· Ի֊ագԼԸ· 3· ֆՒօյՈՂԸ· ԼՈ֊ԽՈՒՆՒՒ֊ ֆՒ֊ԼԻՒ֊ ։

Levron, ԼԸվ֊օՒ, աբ· կո֊ բՒեն որսական շան· 2· ազգ ինչ փոքրիկ պաաականի· Ի֊ագԼԸ Ի֊վԼ֊բաաաա· 2· ֆՒ֊ ԼՒ֊ֆ ՏՒԼո Ի֊ագԼԸ ։

Levûre, ԼԸվԼ֊ , ՒԵ֊ · փրփուր, խմոր գաբեղօղ· 2· կեղեւ ճարպոյ խոզենոյ· աբ֊ ֆ֊ աաֆյաա ֆՒօՒՒ֊ՆՒ֊ · 3· ֆօ֊ Ն֊ա֊ Ի֊ագԼԸ ֆՒՒՒ֊Ի, ֆ֊ագաա֊ ագ֊ ։

Lexiarque, ԼՒ֊ֆՒաա֊ֆ, աբ· ռաաիկան աշխարհՀամարի ՅԱմՒԵԼաա· ԱՄՒՒՈաա Ե֊ՆԼԻ Ի֊ագԼԸ Ի֊ագԼԸՐԸ ։

Lexicographe, ԼՒ֊ՒՒֆօ֊ ֆաա֊, աբ· բաաագիր · յօ֊ րՒՆՒՒ֊ բաաագրող · ագ֊ագԼԻ ՒԵՐաա֊ գ֊ագԼԻՖՒ ։

Lexicographie, ԼՒ֊ՒՒֆօ֊ ֆաա֊Ֆ, ՒԵ֊ բաաագրաԼթՒԻա֊ · գիաաԼթՒԻա, աբաԼեաա յօ֊ րՒՆՒԼՂ բաաագիրա· ագ֊ագԼԻ ՒԵՐաագ Ի֊ա֊ֆ֊ ԻՒՒ֊ · ագ֊ագԼԻ֊ Ն֊Լ֊ԼՒ֊ագԼ֊ ։

Lexicographique, ԼՒ֊ՒՒ֊ ֆՒօ֊ա֊ՖՒՒ֊, ֆ֊ · բաաագրաա֊ կան· ագ֊ագԼԻՒՒ֊Լ֊Ի֊ ։

Lexique, ԼՒ֊ՒՒ֊ , աբ· բաաագիրք (յատաՒԵԼՆ)· ագ֊ ագԼԻ ՒԵՐաագ ։

Lez, ԼԻ, գ· Հուագ· ատբՒ֊ թՒեր· Խ֊ֆբՆ· Խ֊ՆՆԸՒաա ։

Lézard, ԼԻԳաա֊, աբ· մա֊ ղԼՂ· ՒԵրՒԻ֊Ի֊ԼՒ ։

լից · ին՝ ծօչ-ասա · 2. ին՝ ծօչ-ասա ընդ-ոքը. հմայ՛ից շրթից. հեղրբէ :

Levantin, ine, լը֊վէնդէն, ին, ուհ. արեւելեայ. արեւելեան. հեղրիէ. ք՛հլի շորթ :

Levantine, լը֊վէնդին, նէ. կերպաս ինչ. ասնդոլ. պէր նէվ ֆասմալ :

Lève, լէվ, նէ. գինուակա-քարձ տարպալ (ի խաղալ ինչ) · լէվեան օյա-նուանգոտի օդա-նգան ֆալըէ :

Levée, լը֊վէ, նէ. հաւնձք. քաղքէն. կաւթք · 2. ֆնուամբ. հաղակոյա · 3. վախճան ժա-ղովոյ · 4. քարձաւճն (պա-շարման) · 5. ժողովելն, հա-ւաքելն (հարկս) · 6. ժողովաւճն (զօրաց) · զօրաժողով · 7. հաւաքալ մեան կառավոյ · 8. առ, բաժին (ի խաղալ). *ձեռք. 9. ծիւանք. պէչէն. ընօքլամա. մահասալ · 2. պէնգ. անգգ. 3. պէր գե-լավէրքէնէն ոձնա, պէլինգոն · 4. (մա-հասկերքէյ) ֆալըրմա · 5. (ասլէան) պէվ-չէրմէ. ընահոնել · 6. ասոէր խոգմա, ընօքլամա · 7. ֆասմալ-գան գէսէլէն գարլ · 8. (գէս-չըր օյա-նուանգոտ ալընան) եւ · 9. գինէզ ֆոպորընը, լա-ֆանընը :

— de boucliers, ամբար-ձաւճն վահանաց ի նշան հա-կառակութեան զօրաց ընդ-դէմ զօրաւարին · 2. աղմկա-լից այլ զուր հակառակու-թիւն. աղմուկ. ասոէրլէրին գէնգ ակրասոէրլէրինէ ֆուլը չըսգէյէրինէ գէլէլէրինէն ֆալ-ֆան ֆալրըրմասը · 2. ֆոնըր-դըլը լոգին նոֆինէ չըսգէյէն · ինբնալինը :

Lever, լը֊վէ, սբ. ծա-գումն (արեւու) · 2. ժամ յառնելոյ, ի քնոյ զարթնելոյ · 3. այգարկն. ժամ այգարկե-լի · 4. ամբառնալն, վերա-յուցանելն զառապաստ ծա-ռայ. (ինանէչ) գօղմա · 2. ի-ռոֆգան ֆալէճաճգ վոֆրն · 3. ֆագրէչահըն ասյա-ֆասգան ֆալէգրըչընգոտէլ գէնգ-նոնըչընը-նա նոգնօգ ակլամա ինգրէչէր վա-ֆըրն · 4. ընհոլայնահըն փերգա-չէրինէ նօֆօգրը չէֆմէ, ալմա :

Lever, լը֊վէ, ն. ամբառ-նալ. բարձրացուցանել. վեր-բացուցանել · 2. կանգնել. կացուցանել. յարուցանել · 3. ի բաց բառնալ. ջնջել. առնուլ, կոչել յետս. 4. բառ-նալ. առնուլ. հանել · 5. հնձել. քաղել. ժողովել (զօրս, հարկս) · 6. զրաւ առ-նել (ժողովոյն) · կառարկել · 7. հաւանել մեան մի (ի կառավոյ) · նօֆօրը ֆալըրմագ. նէ-ֆոգէլինէ · 2. նէգրգէն ֆալ-գրըրմագ. գոռգոռըրմագ · 3. պէնգ, նէռնէ, գոլինալ նէլինէ. ֆալըրմագ. ինրի ալմագ · 4. ֆալըրմագ. ալմագ. ջըֆռրմագ · 5. ընօքլամագ. գէվէլէրմէ. ընահոնել նէլինէ · 6. գիլինրմէ. (գէճլէնէ) ֆոֆամագ · 7. (ֆռ-հալգան) պէր ֆռրլա ֆէռմէ :

— une main, առնուլ, ժո-ղովել բաժին մի ի քարտիսի խաղալն. օյա-ն գէռալըգընգոտ գէր եւ ալմագ :

— la crête, ամպարհաւա-ճել. եղջիւր ամբառնալ. գէգէրլէնէնէ. գալ ֆալըրմագ :

— boutique, բանալ, հան-ատատել խանութ. գէռ-գէռն ալմագ :

En — la main, երդնուլ վասն .... պէր չէյ էլէն էռ-գէն նէլինէ :

— le pied, արանալ. գատա ամբարձեալ փախչել. պէվէ-լէգ ֆալմագ :

— le lièvre, գառապինն յա-զել խնդիր. նար ինչ հնարս գտանել. պէր տարգ է-գլէ-րինէ պահս ալմագա էլէ օլմագ. ախէրլէրգէն գէ-լէ-նէ-լմէ-գէ գէր չուրէ գալմագ :

—, չ. բաւանել. բաղձալ. 2. խմորել, ուռնուլ. պէնէ-

Lesteur, լեսթէօր, ար. խճճակիր, խճճարարծ նաւ. առիւս գոյքը։

Léthargie, լէթարժի, էգ. քնէութիւն մահաքուն. ախտ ժամբուժեան. 2. անհնարին անզգայութիւն. կարի անհոգութիւն. պէ՛տի ոչ-ոքի. 2. էիքան պոյմաղէսի. գայէլէ գամրէզէ։

Léthargique, լէթարժիք, ած. (ախտ) ժամբուժեան. քնէութեան. 2. անզգայ. անհոգ. ոչ-ոքի. 2. գայէլէ պոյմաղ. էիքան գամրէզ։

Léthifère, լէթիֆէր, ած. մահաբեր. ծօլոխ-բիւճ։

Lettre, լէթր, էգ. նշանագիր. գիր. 2. նամակ. ժուղթ. 3. իմաստ նկարագրական. իմաստ (բնագրի). հարց. խոզը. 2. վէթռօզ. 3. ճառ՝ ի ներհակ էջի։

— de change, փոխառնակագիր. փօլիչ փէոզէրը։

— grise, գարդարուն գլխագիր. ֆէյէքէն ոչ-ոքի խոզը։

— moulée, գիր դրոշմեալ. պառա խոզը։

Un sot en trois lettres, առաջիկ յիմար. ոզըլը ոչ-ոչ-զը պէչէ։

À la —, Au pied de la —, ըստ նկարագրական մուտց. զ-գավի ճառ խ-զրէ։

À la —, ճշդիւ. ճշգրիտ. ֆառֆըչէ։

Aider à la —, ի. ✓Aider.

Lettres, էգ. յ. մուրհակ արքունի. հրովարտակ. 2. գիտութիւն. դպրութիւն. պառչու. ֆէրճան. ճէնգոր. 2. էլէմ։

Les saintes lettres, առաւետարանք մատեան. Աստր գիրք. էլճի՛ղ էլճհի. էճ-ճի՛ղ չէրէֆէլ։

Lettré, ée, լէթրէ, ած. գրագէտ. գիտուն. օճ-ճա-զ. պէչ։

Lettrine, լէթրին, էգ. փոքրիկ, ծանօթաւիճեան նշանագիր. էլարէլ հա-բա-ֆա։

Lettrines, էգ. յ. գլխագիրք ի վերին եզերս բառագրոց. (լա-զէլ էլճապէրք) խ-ոլ հա-չէյէ-լէրինդ օլան ոչ-ոչ-ոլ խոզըլար։

Leucanthème, լէօփանիմ, ար. սպիտակ անթիւեմ. սպիտակ երիցուկ. պէյազ փոփոխ։

Leucorrhée, լէօփօ-ռէ, էգ. սպիտակ հոսանք. ախտ ինչ կանանց. պէյազ հայիզ։

Leude, լէօտ, էգ. նախարար (ի նախնի միապետութեան Եւրոպայ). խ-ոչ զէմանդա էվ-զօչանըն պէր նէվ գէրէկ պէյէ։

Leur, լէօր, դեր. նոցա. նոցին. այնոցիկ. ծնլօթա. չէնդիլէրինէ։

—, ած. դեր. նոցա. իւրեանց. ծնլօրըն. չէնդիլէրինէն։

Leurre, լէօր, ար. կաչեայ ժապաւէն հատորաց. 2. հրապոյրք. կեր. պատրանք. նէնէ. 2. ճէղզ. էէմ. փօլոզ։

Leurrer, լէօռէ, ն. սուտացանել զբազէ դառնալ ի վերայ կաչեայ ժապաւէնոյ. 2. կեր արկանել. հրապուրել. պատրել. չոհինէ ընէլոյէ ա-լըլընըմոզ. 3. էէմ ասիմոզ. ավընդըմոզ. ճէլոզ եսիզ։ ա-պոսիմոզ։

Levain, լըվէն, ար. խմոր. 2. մեաջղոզ. բաղդոզ. սերմն. 3. խմոր մեղաց. վատժար յօժարութիւն կամ ազդեցութիւն մեաջեալ ի մեղաց. մոյէ. 2. պոզը. ֆէլէղ. ըռ-խոմ. 3. կ-նահոգոն էալմա ֆէնո մէյլ էոխօթ ընէէռէր։

Levant, ante, լըվէն, ոյզ, ած. ծագող. նորածին. պօղոն, լըֆօն (կ-նէլ)։

À soleil —, ի ծագել արեգական. կ-նէլէն պօղօ-ղո վէֆն։

—, ար. արեւելք. արեւելեան. 2. աշխարհ արեւել-

ֆքանէ՛ ֆ՛ուլի ֆանոպը՛անը՛ն՛ խ՛ոօպ ընօվը՛ն՛ (պէօցէ՛)։

Lèpre, լէֆ՛՛ը՛, էֆ. բարա՛ուռմֆիւն. ա՛յա՛պ։

Lépreux, euse, լէֆ՛՛ուօ, էօվ, ա՛ֆ. բարուա. ա՛յա՛պ. ա՛յա՛պլը՛՛։

Léproserie, լէֆ՛՛օպը՛՛ը՛ֆ, էֆ. բարուանոց. ուրիանոց. ճ՛՛ոփոխանէ։

Lequel, Laquelle, լը՛ֆէլ, լ՛՛ֆէլ, փէր. որ. 2. ո՞ր. ֆէ. հ՛՛անը՛՛ը՛ֆէ. 2. հ՛՛ո՞անը՛՛ը։

Lérot, լէ՛՛օ, ար. առնէա սեւաթայա. ո՛յա՛հ պէ՛՛ֆէլէ ի՛՛ֆ ո՛՛ը՛՛ա՛՛ը։

Les, լէ, էֆ. յօ. բազմաբարն Le եւ La յօգից եւ դերա՛՛նուանց։

Lèse, լէզ, ա՛ֆ. էֆ. վնաս՛՛ացկաալ. ֆիշնամանեցալ. պրկեալ. իշճինդը։ [Crime.

Crime de — majesté, ա. ի

Crime de — umanité, ամիր կամ մեռանուֆիւն ընդդէմ մարդկուֆեան. իշ՛՛ոանդ՛՛էրի՛՛ֆ ֆ՛՛ուլը ճի՛՛ւ՛՛ի խ՛՛յա՛՛նէ՛՛։

Lésine, լէզի՛՛ն, էֆ. կծծուֆիւն. խ՛՛յը՛՛ղլը՛՛ֆ։

Lésiner, լէզի՛՛նէ, ը. կ՛՛ծծուֆեամբ պ՛՛ալ. ճղդել. խ՛՛յը՛՛ղլը՛՛ֆ խ՛՛ի՛՛ֆ։

Lésinerie, լէզի՛՛ն՛՛ը՛՛ֆ, էֆ. կծծուֆիւն. խ՛՛ոփ՛՛լէ։

Lésion, լէզիօն, էֆ. վնաս. զրկանք. 2. խոցուած. վէրք. ղ՛՛ուլ. իֆ՛՛ֆէր. 2. խ՛՛ուռ. ղէ՛՛ֆէ։

Lesse, ա. Laisse.

Lessive, լէ՛՛ի՛՛վ, էֆ. մոխրաղուր. ջուր եռացեալ. 2. լուանալն ջրով մոխրոյ. լուացուածն եռացեալ ջրով. 3. լուացք. կտաւք լուանալիք. 4. լոգանք. լուացուածն. իֆ՛՛ը՛՛լ ո՛՛ա՛՛ա՛՛. ֆ՛՛այնոր ֆ՛՛այնոր ո՛՛ա՛՛. 2. իֆ՛՛լ ա՛՛ա՛՛յա՛՛լը՛՛, ֆ՛՛այնոր ա՛՛ա՛՛յա՛՛լը՛՛ խ՛՛այֆ՛՛ա՛՛մ. պ՛՛ա՛՛ղը՛՛ա՛՛ պ՛՛օմ. 3. խ՛՛այֆ՛՛անո՛՛ֆ ը՛՛մ՛՛ը՛՛ը՛՛ր. 4. խ՛՛այֆ՛՛ա՛՛մ. ի՛՛ֆ՛՛ը՛՛ղլը՛՛ֆէ։

Il a fait une —, բազա՛՛մ ինչ կորոյս (ի խաղս). (օյա՛՛նը՛՛) լ՛՛ֆ լ՛՛էյ պ՛՛այդ ե՛՛ի՛՛ֆ։

Lessiver, լէ՛՛ի՛՛վէ, ն. լուանալ, սպիտակացուցանել մոխրաջրով եռացեալով. իֆ՛՛լ ա՛՛ա՛՛յա՛՛լը՛՛ խ՛՛այֆ՛՛ա՛՛մ. պ՛՛ա՛՛ղը՛՛ա՛՛ պ՛՛օմ՛՛ֆ։

Lest, լէ՛՛ֆ, ար. խիճք, կապիճք նաւուց. ի՛՛ֆ ա՛՛ֆը՛՛ը, ա՛՛պ՛՛ա՛՛բ՛՛ը։

Le navire est parti sur son —, գառապկ մեկնեցաւ նաւն եւ առանց բեռանց. ի՛՛ֆ ե՛՛իֆ՛՛ի՛՛պ՛՛ի՛՛պ ե՛՛օլ՛՛ պ՛՛էֆ՛՛ը։

Lestage, լէ՛՛ֆ՛՛ա՛՛ժ, ար. արկանելն ի նաւ քարինս մանրախիճս. ի՛՛ֆ՛՛յէ ա՛՛ֆը՛՛ա՛՛ ֆ՛՛օմ՛՛ֆ։

Leste, լէ՛՛ֆ, ա՛՛ֆ. յաջողակ. ճարտար. 2. ճեմիկ. արագ. շոյտ. առոյգ. 3. ճեմիկաբար. անխարհուրդ. անընտրող. 4. ճեմիկ, նուրբ (հանդերձ). 5. ճեմիկ գործակալ. պէ՛՛ցէրի՛՛ֆլէ. իշի՛՛ղ՛՛ը՛՛. 2. լ՛՛ի՛՛վի՛՛ֆ. լ՛՛ֆ՛՛ա՛՛ֆ. ա՛՛ի՛՛ֆ. 3. խ՛՛ոֆի՛՛ֆ պ՛՛ը՛՛ղը՛՛. ֆ՛՛ը՛՛ղ՛՛ա՛՛ղը՛՛ա՛՛ղը՛՛. 4. խ՛՛ոֆի՛՛ֆ, խ՛՛ոֆֆ՛՛ա՛՛(խ՛՛ո՛՛ղ). 5. խ՛՛ոֆի՛՛ֆ՛՛ֆ՛՛ի՛՛ֆ իշի՛՛ղ՛՛ֆէ։

Lestement, լէ՛՛ֆ՛՛ը՛՛մ՛՛ո՛՛ի, ֆ. արադուֆեամբ. կայտառուֆեամբ. 2. յաջողուֆեամբ. ճարտարուֆեամբ. 3. ճեմիկուֆեամբ. յանխմաստս. 4. ճեմիկ (զգեցեալ). փի՛՛ղ՛՛ի՛՛ֆ. փ՛՛ի՛՛ղ՛՛ֆ՛՛ի՛՛ֆ. 2. լ՛՛ի՛՛վի՛՛ֆի՛՛յ՛՛ի՛՛ֆ. ա՛՛ի՛՛ֆ՛՛ի՛՛ֆ. 3. փ՛՛ի՛՛լի՛՛ղ՛՛ի՛՛յ՛՛ի՛՛ֆ՛՛. ա՛՛ա՛՛լ՛՛ա՛՛փ՛՛ի՛՛ը՛՛. 4. խ՛՛ոֆի՛՛ֆ՛՛ֆ՛՛ի՛՛ֆ (իշի՛՛ղ՛՛ի՛՛ֆէ)։

Lester, լէ՛՛ֆ՛՛ա՛՛, ն. պ՛՛ա՛՛ղլ ի նաւ մանրախիճ քարինս. ի՛՛ֆ՛՛յէ ա՛՛ֆը՛՛ա՛՛ ֆ՛՛օմ՛՛ֆ։

Se —, յ. ինուլ զաւազմունս. ուսուլ կերակուր. ֆ՛՛ը՛՛ղ՛՛ը՛՛ը՛՛ պ՛՛օյա՛՛ը՛՛մ՛՛ֆ. խ՛՛ի՛՛ֆ՛՛։

ունդք · ընդհղէնք · 2· գա-
լարիք · յանկար · 3 · խորխ,
պատիճ (ընդաց) · ինչքէ · ջո-
ղոյքէ · պոփկէն · 2 · էհղէ-
լէ · աքողէվոյն · 3 · (ֆռռռ-
լեռանըն էհղէլ) ֆռպռղռռ ։

Légumineux, euse, լէկի-
հինէօ, էօզ, ած · խորխաւոր · պա-
տենաւոր, ընդարիր (տունկ) ·
2 · յանկարնզէն (լոյս) · (ֆռ-
ռռլռռ հիռռլի) ֆռպռֆլռռ-
մահռռլ կէնիրըն · պոփլի · 2 ·
աքողէվոյնի ։

Lemma, լէմ, ած · ոսպն
ջրայինս · ռռռ հերցնիէյն ։

Lemme, լէմ, ած · առած ·
յառաջադրութիւն օգնա-
կան կամ պատրաստիչ յա-
ջորդ յառաջադրութեան ·
ախոչ ։

Lémures, լէհռռ, էփ · յո ·
ցնորք · ճիւաղ · արհաւիրք ·
խուճապք · խայտ · ցին · փէրի ։

Lendemain, լռնդըմէն, ած ·
վաղիւ · երկրորդ օր · երրնէօր ·
էրինցի կռռն ։

Lendore, լռնդօռ, ած · եւէփ ·
անձն յամր, յոյլ, քնէած · ողբ
պռվրռռն, ինքմէլ, ռայռռ-
գռռճռռ էիլի ։

Lénifier, լէնիֆիէ, ն · կա-
կղել · ամոքել · մեղմացուցա-
նել · հռլայըմլռնմռփ · եռռմ
լռնմռփ ։

Lénitif, ive, լէնիթիֆ, իվ,
ած · կակղիչ, ամոքիչ, մեղ-
մացուցիչ (դեղ) · երռմլռպը-
ծը, հռլէյէն (իլաճ) ։
—, ած · կակղիչ, ամոքիչ դեղ ·
2 · քաղցրութիւն · ախտիւ-
թիւն · եռռմլռպըծը իլաճ · 2 ·
ինէռէլի ։

Lent, ente, լռն, ռնթ, ած ·
յամր · յամրագնաց · հան-
գարտ · 2 · իմոյլ · 3 · ծոյլ ·
անհոգ · լարտ · երվռլ · ողբ
պռվրռռն · 2 · նէվլէփ · 3 ·
ինքմէլ · ֆռյռռըզ ։

Lente, լռնթ, էփ · անիծ ·
ուրմ ոչլոյ · ոչն ռէրփէռի ։

Lentement, լռնթըմռն, ած ·
յամր · յամրագնաց պնաչիւք ·
ողբ · երվռլ երվռլ ։

Lenteur, լռնթէռռ, էփ · յա-
մրութիւն · դանդաղանք · յու-
լութիւն · անհոգութիւն · օյռ-
լռնմռ · երվռլլըփ · ողբ պռվ-
րռռնմռ · ֆռյռռըզլըփ ։

Lenticulaire, լռնթիքիլէռ, ած · ոս-
պնակերպ, ոսպնաձեւ
Lenticulé, ée, լռնթիքիլէ, (ապակի) ·
Lentiforme, լռնթիֆռռմ, ինչնի ·
ինքմնէփ · չէփլինռփ ։

Lentille, լռնթիյլ, էփ · ոսպն · 2 · պիսակ · 3 · ապակի ոս-
պնակերպ · ինքմնէփ · 2 · պռնռ · 3 · փէրինէվռռզ ճռմը · չէճռ՛-
ճի հռհռռպռէպ ։

— de pendule, սկաւառակ ոսպնակերպ կախեալ գկշռ-ղ ժամացուցի · ռռռն ֆռփֆռռ-
ռընփռռն ռռըլռռն ինքմնէփ չէփ-
լինռփ ինէփռփ ։

Lentisque, լռնթիռփ, ած · հերձի · ռռփըզ ողռճը ։

Léonin, ine, լէռնէն, ին, ած · առիւծական · (ընկերու-
թիւն) ուր հզօրագոյնն զա-
ռնոյն զշահն յինքն դրաւէ
ի վնաս այլոց · արլռնէ · հէփ-
ռինռփն չէյռռփէ նի-ֆռռզլռռյռ
էռրռյռն (չէրփէի) ։

Vers léonins, զեւռնդեան ատիպերռուիլ · չէվռռնի ֆռռէռփ ։

Léontopétalon, լէռնթռէփ-
պռլռն, ած · առիւծամատիկ · ակ · ոչր նէվ ֆէրռռն ։

Léopard, լէռբառ, ած · յո-
վազառւած · 2·Անգլիա · ֆռրռ · 2 · ինէլինէրրռ ։

Lépas, լէբառ, ած · նռ-
խազակն · խեցեմորթի ինչ · ոչր ճչռռ ֆռպռֆլռռ պէռնիզ ոչռռցէյէ ։

Lépidion, լէբիդիռն, ած · նռւար-
ակաւ · ակ · Lépidium, լէբիդիռմ, խռրռճռռֆ ։

Lépidoptère, լէբիդռփէրռ-
ած · թռչփառի ևռ (միջատ) · էէ-

խանֆիճլէյ։ 2. սահմանադիր։ նախագիծ։ 3. ակնարկ։ 4. տրամադրություն։ խոհանոցային պարագաներ։ 5. խոհարարություն։

Légion, լէժիօն, էդ. զինվոր (6000 զորաց առ Հռոմայեցիս). գունդ. սպայ. 2. բազմություն. խումբ. 3. զեղեցիկ (դիւաց). 6000 նեփելէ ալաչ. ճնոդ. կիսահոգի. 2. ալաչ. գալաթալըգ. ղնոմբրեի. 3. (ղնկիան) ալաչը։

— d'honneur, տ. ՛Honneur.

Légionnaire, լէժիօնէռ, տր. զինուոր զեղեցիկան. 2. անդամ զեղեցիկի պատուոյ. ալաչ նեֆնեբէ. 2. Ֆրանսացա ալաչի ինքնիշխանը ետնաբար ընդունելու հաւէյ։

Législateur, trice, լէժիսլաթօռ, թրիս, տր. եւ էդ. օրենսդիր. օրենսդրիչ. վեչի եւ գանոն նամուս գօյան։

Législatif, ive, լէժիսլաթիֆ, իվ, ած. օրենսդիր. օրենսդրական. գանոն գօյաց ախլեհկիրի օլան. վեչ եւ գանոնի պաչխ։

Législation, լէժիսլասիօն, էդ. օրենսդրութիւն. օրենսդրական իշխանութիւն. 2. օրինադրութիւն. օրէնք. 3. օրենսգիտութիւն. գանոն գօտա. նամուս գօյաց ախլեհկիրի. 2. գանոն. նամուս. 3. գանոնէր եղի, վ-ածս-ֆնկիրի։

Législature, լէժիսլաթիւռ, էդ. օրէնադիրք. 2. ժողով օրէնադրաց. 3. ժամանակ իշխանութեան օրէնադրաց կամ պատգամաւորաց ժողովրդեան. գանոն գօյանալը. 2. գանոն գօյանալը նեղէյի. 3. գանոն գօյանալըն խոյօտ ճկառի վէրլէբէյին հետևանքն ալ։

Légiste, լէժիսթ, տր. օրենսգէտ. նկէլ գանոն։

Légitimaire, լէժիթիմէռ, ած. օրինաւոր քաժնի ժառանգութեան. չերան պէս չեն փրան գայլըս պայչ։

—, տր. օրինաւոր, բուն ժառանգ. հնից, առել պրատնօր։

Légitimation, լէժիթիմասիօն, էդ. Հարազատն համարել. օրինաւորն գործել. 2. վաւերական հաստատութիւն (իշխանութեան առջև). հետևողութիւն վերմէ. 3. (գերիներին ազատկերինի) չերան խոտէ, գաղօ նմին։

Légitime, լէժիթիմ, ած. օրինաւոր. արդար. իրաւացի. պատշաճ. Հարազատ (որդի). հագէ. չերի. ծոչիլ. հետևյ։

—, էդ. օրինաւոր քաժին ժառանգութեան. պրատն ախլեհն հնհոխ։

Légitimement, լէժիթիմմանի, մ. օրինօք. բուս իրաւանց. չերան. հագէ եղէրի։

Légitimer, լէժիթիմե, ն. Հարազատ, օրինաւոր առնել (զորդի). Հանել ի կարգ կամ յիրաւունս Հարազատ որդւոց. 2. ընդունել, Հաստատել վաւերական պայմանաւ (զիշխանութիւն պատգամաւորի). 3. արդարացուցանել. ըհակիլ նմին. (ելէ նէլաբա) հետևյողութէյէ վերմէ. 2. չերան գաղօ, խոտէյէ նմին. 3. սահմանել նմին. գաղօ հոխտըլ չէզեբրմէ։

Légitimité, լէժիթիմիթէ, էդ. օրինաւորութիւն. 2. օրինաւոր ծնունդ. Հարազատութիւն. վերլէյէ. գէլբաօչէր. 2. հետևյողութէյէ։

Légs, լէ, տր. Հրիտակ. ժառանգութիւն, պարգեւ (մոռեալ կասկած. հետ էրի վօչնէր։

Léguer, լէյէ, ն. (մոռալ կասկած. 2. յանդարկել. ասանգէլ. վօչնէր էլէ հետ էրէյէ, պաչխաճ. 3. հետվէր, ընկալ էրէյէ։

Légume, լէյիւմ, տր.

հրիտակառու · հեպ'ՐԻ վաճխէբ ալան ·

Légation, լէկաւսիօյ, նէ · գաւառապետութիւն, կառավարչութիւն (ի տէրութեան եկեղեցւոյ)· 2· նահանգկառավարչութեան · 3· հրեշտակութիւն (ի կողմանէ Քահանայապետի)· 4· դեսպանութիւն· 5· դեսպանատուն· 6· մարդիկ դեսպանատան· (Թօմա ԱրՀԼԷՒԻՆԵԱՆ) ԼՒԼԻԷ· 2· վԼՒՆՆհԻՆԵԱՆ· 3· (ՒՆՐ ՔՈՓՈԲ ԽԱՒՔՆԵԱՆ օլան) ԱՐՔԱՐԻՒՆ· 4· ԵՒԼԻԷ· 5· ԱՐՔԱՐԻՒՆԱՆԷ· 6· ԱՐՔԱՐԻՒՆԱՆԷ ԱԳԱՎԱԲԸ·

Légataire, լէկաթօ՛ռ, ՔՀ· (Նաև) սահմանեալ կամ վարեալ տեսչութեամբ կուսակալի ուրուք· վԼԻ հՒ·ԻՒՆԼԻ ԷԳԱԲԸ ՕլԸՆԱՆ (ՆահԼԷ)·

Lége, լէժ, ՔՀ· (Նաև) սահմանեալ, թԷԹԷՒԱԲԵԱՆ· 2· (Նաև) գաւառական, անբնական (ի դառնալ իւրում)· ԼՒԸԸՀՆԵԱ ԷԻ·ԼԻՆՆԻՒՆ, ԷԻ·ՀՒ· ԱՂ (ԼԷՓ)· 2· ՊՕՂ, ԷԻ·ՀՒ·Ի (ԼԷՓ)·

Legendaire, լէժանտէ՛ռ, ԱՐ· մանեանպիր վարուց ՍԻՐՈՑ· ԱՂԻԷԼԷՐ հՒ·ԻՒՆԻ ԻԱԼՈՒՆ·

Légende, լէժ՛ոնտ, նէ· պատմութիւն վարուց ՍԸՐՔՈՑ· 2· գիր, ընդերցուած դահեկանաց· 3· երկայնաձիգ եւ տատանուկ քանիք· ԱՂԻԷԼԷՐ հՒ·ԻՒՆԻ·Ի· 3· ՔՒՂԼ, ՊՕՂԼ ԻՒՐՔԸՆ· 3· ԱՐՔՈՒՆ ՎՐ ՕՄԱՆ ՊԸԲՔՅԸ ԱՒՕՂԼԷՐ·

Léger, gère, լէժԷ, ժԷռ, ՔՀ· թԷԹԷՒԷ· փոքրոգի· թԷԹԷՒԱԲԵԱՆ· 2· դիւրին· 3· թԷԹԷՒԱՆԴԱՄ· կայտառ· արագ· 4· ծանծաղամիտ· թԷԹԷՒԱՄԻՏ· յոդդոդդ· 5· անկայական· վաղանցուկ· 6· նուբբ· անօսր· 7· դուռնաքեայ· չնչին· վարկպարագի· 8· դիւրահալ· 9· ամառ· դոյզն· ԹԷԹԷՒԱԽՈՐԱԿ·

ԽՈՖԻՖ· 2· ֆօլլ· 3· ԼԻԼԻԷ· ԱՒԻԷ· 4· ԽՈՖԻՖ ՊՈՂԼԸ· ՇՈՐՔՐԴՈՂ· 5· ԼՈՒԹՈՒ ԼԻԼԻԷ· ՇՈՖԼԸ· 6· ԻՆՃԼ· ԽՈՖԻՖ· 7· ՀԼՈՒԶԸ ՅԻՆԼԻ ԽՈՒԻՆ ԻԵՕՅՆ· 8· հապճէպ ֆօլլ· ԼՈՒԹՈՒ ԱՒԻԵՐԷԼԻԷՐ· 9· ԱՂՅԻՆԱԼ (ԲԱՄՈ)·

Un cheval — à la main, եբրւար փափկերախ· ԼԻՆ ԱԼԷՂԸՔ ԱՄ·

Pièce de monnaie légère, թԷրական դահեկան· ԽՈՒԻ ԱՒԻԷ·

Voix légère, ձայն կակուղ, դիւրագարձ· օյնոՔ, ԻՔՕՆՂԸՆ ԱԲ·

Avoir la main légère, ունել ձեռն չայծոյակ, թԷԹԷԱՇԱՐԺ· 2· լինել վաղվաղուձն ձեռօք ի հարկանել· 3· վարել չափով գնալ մեղմով· ԵԼԻ ԼԻԼԻԷ, ԽՈՖԻՖ, ՈՈՒՆ ՕլՇՔ· 2· ԼԼԻ ՈՈՒՐՈՆ ՕլՇՔ· ՈՈՐՅԱՆ ՊԼՒԼԻ ՕյՇՔ· 3· ԿՒՒՔԱԼ ԼԻԼԻ ԽՈՐԻ ԼՒՒՆՒ·

Troupes légères, գունդ թԷԹԷԱԶԷՆ· ԽՈՖԻՖՔԸ ԻԼՀՂԱՆՀԶԼ ՈՒՐԲԷ·

De —, դիբրաւ· ֆօլլՂԸԼԸ·

À la légère, թԷԹԷԱԳՈՅՆԱ· թԷԹԷԱԵԱ· 2· առանց խորհրդոյ· անմտութեամբ· ԽՈՖԻՖՔԸ· 2· ԳԻ·ԼԻՆԴԻՔԻՆ· ՔԸԼՈՒՐՈՒԼԸԼ·

Légèrement, լէժԷ՛ճի, ՀՒ· թԷԹԷԱԵ· 2· ասկաւ· 3· առանց խորհրդոյ· թԷԹԷԱԵութեամբ մտաց· 4· փափկասվայելուչ· ազնիւս· ԽՈՖԻՖՃԸ· 2· ՈՒ· 3· ԳԻ·ԼԻՆԴԻՆԻԵ ԻԲ· ԽՈՖԻՖԼԻԼԻԸ· 4· ԼՒ·ՎԼԻՃԸ· ՀՒ·ՈՈՒ ՆԼԻ· ՎԸՐՔՖԻՔ ԼՒԼԻ·

Légèreté, լէժԷ՛ճԸԹ, նէ· թԷԹԷԱԵութիւն· 2· ձարտարութիւն· չայծոյակութիւն· արագութիւն· 3· յոդդոդդութիւն, անհաստատութիւն մտաց· 4· անխորհրդութիւն· թԷԹԷԱԵմտութիւն· 5· ազնուութիւն· վայելչութիւն·

Lazuli, ո. ի Lapis.
Lazzi, լաչի, ած. ծաղրա-ծուխիւն. խեղկատակու-թիւն. ին-լուր-բնեն-ե ընչիր. ծո-գո-լուիե-լուիե. ծաղրե-լուիե։
Le, լը, յօդ. (գիշեր)ն. եւ (լոյս)։
Le, լը, դեր. զնա. զայն. 2. նոյնպիսի. օնօ-. 3. ենյնէ։
Lé, լե, ած. լայնութիւն (կերպասուց). (ֆո-ծոլ) քնե։
Léans, լե-ն, ած. անդ ինեղբա-օնօ եչերոե. եչերի։
Lèche, լեշ, էգ. նուրբ պա-պատ. նուրբ շերտ. ինճե պիւնե։
A lèche-doigts, ո. ի Doigt.
Lèchefrite, լեշըֆ-իդ, էգ. տապակ երկաթի եղեալ ի ներքոյ խորովոյից. ֆեպոպ-պան ոֆան եոլը ալ եչեն ալինօ ֆօնօ-լան ած։
Lécher, լեշե, ն. լիզել. եոլոմե։
Il n'a qu'à s'en — les barbes, ի զուր յուսայ անել մնան. չհասանիցէ իւրոց հա-ճոյից. ավե-ճոռնօ եոլոբեն։
Leçon, լը-օն, էգ. ուսումն. վարդապետութիւն. վարժք. դաս. համար. 2. խրատ. խորհուրդ. ծեւպրութիւն. 3. ընթերցուած. եօյրեփէ. պէրս. ինէգ. 2. նոտիհան. եոպեր. եօյե-պ. 3. օֆո-յո-լ. ֆրաան. ինելվէն։
Faire la — à qn., ուսուցա-նել ումեք. պէրեպինե պէրս վէրմէ, եօյրենմէ։
Faire à qn. sa —, կշտամ-բել զոք. պէրեպինե ինոլէր վէրմէ։
Il en ferait —, կամ des leçons, քաչ գիտէ կամ ու-սուցանել իակ կարող է (զայն գիտութիւն). էյէ պէնէր. պէրս պէնե վէրեպէնէր։
Lecteur, լեֆդեօ-, ած. ընթերցանելի. ընթերցող. 2. ընթերցիչ. գրակարդաց (մին ի չորից փոքանց աստի-ճանաց). 3. ուսուցիչ (փիլի-սոփայութեան). օֆո-յան. 2. ֆորէյ. 3. խօճա։
Avis au —, փոքրիկ ինչ կամ կարճառօտ յառաջաբան, ազդարարութիւն. 2. ազդե-ցութիւն. խրատ. տո-խինօ-ատ տո-ֆոպոպեհե. ինոպոբ. 2. խոպեր. նոտիհան։
Lectionnaire, լեֆ-իօնե-, ած. գիրք, մատեան ընթեր-ցուածոց. լիինո-բեոպո ինե-լովն ֆիինոպը։
Lecture, լեֆդե-ս, էգ. ընթերցուած. կարդացուածն. դպրութիւն. 2. ուսումն. օ-ֆո-յո-լ. օֆո-տո. 2. էլ։
Lécythe, լեֆիթ, ած. սրուակ. բաշակ (անուշահոտ խէզից). (խօշպո-յ եոպ) լե-շեճիչ։
Lède, լեփ, } ած. ատեակ
Lédum, լեփօմ, } զանգա-նուն հաւզոյ. լոփեն պշոճը։
Légal, ale, լեիօլ, ած. օ-րինաւոր. օրինական. շերէ. նոտօոտ. բո-օո-ոֆ։
Légalement, լեիօլըմէ, ած. ըստ օրինաց. օրինաւոր պայ-մանաւ. շերան. ֆանո-նճո։
Légalisation, լեիօլիշ-ոէօչ, էգ. վկայութիւն վաւերակա-նութեան. հաւաստմանց ու-ցանելն. ինոպոփ'էն շերէ. ոոհհ. ոոհիհ օլոո-շ-նո-նե շեհոպեն։
Légaliser, լեիօլիշե, ն. վկայել, հաստատել զվաւե-րականութիւնն. հաւաստմ-ացուցանել. ոոհիհլէյենե շեհոպեն եհնե. ինոբ'էն շե-րէնեն ինոպոփէ եհնե։
Légalité, լեիօլէդե, էգ. օրինականութիւն. շերէլէ։
Légat, լեիօ, ած. (եկեղե-ցական) գաւառապետ ֆա-հանդագապետ. 2. կամ — à latere, արտաքոյ կարգի հրեշտակ ֆահանդագապետ. ըիմ փոփոշնօն եօլշնըշն (փէոփոոպ) վոլէ. 3. ըիմ փո-փոոշնը եւշէոե։
Légataire, լեիոդեո-, ած.

հիւս ձեան • պալտրպան խոս-
վտլեան ֆոր էշլընը։

Lavaret, լավոռ, սր. լճա-
կան կարմրախայտ ձուկն ինչ-
կէօլէրտի պէս պալըշը։

Lavasse, լավոս, ից. տե-
դասատաւ. անձրեւ յորդա-
հոս. առգնակ։

Lave, լէվ, ից. հրափրփուր.
եփեատեան փրփուր. փրփ-
փուր հրաշունչ լերանց. ուիւէ
պալտրընեան ֆէւիըրտան մտպէ։

Lavement, լավմընի, սր.
լուանալն. լուացումն. 2.
դեղ գրէխի. խոյնոմա. 2.
էհտիւնի. հօգնա իլճը։

Laver, լավ, ն. լուանալ.
լոգանալ. 2. լուանալ զձեռս
յառաջ քան զկերակուր. 3.
հոսել, անցանել (դետոյ) առ.
(քաղաքաս). խոյնոմէ. 2.
եվնէտէն իլէրլի եւ խոյնոմէ.
3. (լշ չէհրէն) եանընտան իճը-
պէ, ոտ՚մէ. պէօյճէ։

— la tête à qn., սաստել.
կշտամբել. պալտան սոյալ-
պտէ ոճոնիմէ.ընպէր վէրմէ։

— la tête d'un âne, ի զուր
ջանալ առ ուսուցանել զանը-
միտ սր. ոգբուշել ոգոտմ չէյ
եօյրնիմէ իւլէն պոլ ինէրե լալըշ-
մէ. պէվհէյ ֆոհվէ իւլէրմէ։

Se — les mains d'une affaire,
հրաժարել, իւյց կալ յիրաց
ինչ. պէր իւրեն եւ չէ՚մէ։

Pierre à —, քարեղէն տաշտ
ի լուանալ (գանօղմա խոհա-
կերոցի).(խոյնոմոգ)եօրնու։

— du papier, թղթել զբարա
ի մէջ պաղնզպահանն ջրոյ.
էեռալէրը լուալը ոտոյս ֆօռմէ։

— un dessin, գունաւորել
պնկարն. պէր իւրմէ իւրն
վէրմէ։

Lavette, լավէթ, ից. ջնջան
մաքրելոյ զսպասս խոհակե-
րոցի. ֆոռ պէզընէ։

Laveur, լավէօռ, սր. լուա-
ցող. մաքրիչ. խոյնոյճը.
ընէվլէյիչի։

Lavis, լավէ, սր. գունակըն
ձեռնական ներկիս. պէր նոճա-
ձի պոյոսը օ՚ւրմէ։

Lavoir, լավուառ, սր. տեղի,
սաչտ լուանալոյ. լուացա-
րան. խոյնոյոճաք ինէր, ընէտնէ։

Lavure, լավիռ, ից. լուա-
ցուռ. 2. լուացումն (մեքոյ
ոսկերչաց, գրոց յատակ քան
զկազմիչն). 3. զանակ ոսկւոյ
կամ արծաթոյ. խոյնոնիը.
3. (բառարգ. «ինոպը պաղըշ-
մասկան) խոյնոմա. 3. բառար-
գան պաղըշանան ալինան խո-
նօռ կ՚ուտէ. ֆոռկըշտէր։

Laxatif, ive, լաֆսաթիֆ, իվ,
ատ. լուծիչ (դեղ). օ՚ֆրուխ-
րէ՚մէ, օ՚ֆրուխ՚մէ՚ (էլճա)։

Laxité, լաֆսիթէ, ից. թո-
ւլութիւն. թուլանալն (ջղաց).
(օ՚ֆրէրլէր) կէվշէմէ։

Laye, պ. Laie.

Layer, լէյէ, ն. հօրդել
ճանապարհ անձուկ յանտա-
ռի. 2. կոփել մրճով զքա-
րինս. օրմանդա պոռ եօլ պաշ-
մէ. 2. իւռ օյմէ։

Layeterie, լէյընթըրի, ից.
արկղագործութիւն. օթառե-
պան առնոգք նոյնս։

Layetier, լէյընէր, սր.
արկղագործ. գզտզպարար. օ-
թառեպան էվ-էյէ առնոգք
նոպընճը։

Layette, լէյէթ, ից. պատ-
կան. գաբան. խորշ արկեղ.
2. գզրոց արկղիկ. գանձա-
նակ. 3. խանձարուրք նորա-
ծին մանկանց. էէրէ՚. վէ՚-
պ. 2. առնոգքնս. վէ՚տ՚մէ՚. 3.
ֆօռնոպագ ինճընճը. պաղըշտաք։

Layeur, լէյէօռ, սր. հօր-
դիչ նաւրք անցից յանտառի.
2. նշանակիչ մնատպատուհակ
ծառոց ինպղկաց յանտառի.
օրմանդա պոռ եօլ պալն. 2.
օրմանդա էվ-իլէրլէնէ՚ պաշ-
ըպռ նէյնն ֆօյան։

Lazaret, լազարէ, սր. պա-
դեան, զգուշարան վասն
ժամու ախտի. պաղըրէր. ինէ-
հաֆֆէ՚-ոճոնէ։

ձեռնակատուածութիւն. ձեռնին տարացած. ներկի՛չի լոյնին. Լոյնին ներկիչութիւն:

Latiniste, լատինիստ, ար. ձեռնագէտ. գիտակ ձեռնին բարբառոյ. լոյնինճէ պէնէն:

Latinité, լատինիտէ, էն. ձեռնին բարբառ. լոյնինճէ. Լոյնին կեռանը:

Latitude, լատիտիւտ, էն. լայնութիւն. տարածք. ընդարձակութիւն. արշ. ենկէնէի:

Latomie, լատոմի, էն. քարահատ.տեղ քարանց վանդականաց. ժոհպուռլար էլին ներ օճաղը:

Latrie, լատրի, էն. պաշտաւմն. երկրպագութիւն. (Հոգի ներսէսեան օլան) երկրպագութիւն. ներմա:

Latrines, լատրին, էն. յտ. ձեռվիչ. այսէ ներսէս. ոչիչ:

Latte, լատ, էն. նեղ եւ նուրբ տախտակ. փերտէլ. ինճէ սալան ներկին:

Latter, լատէ, ն. պատել, դրաւագել նուրբ տախտակօք. փերտէլ ներ եւ նուրբ տախտակօք. փերտէլ նէ ներսէս. ինճէ ներկին գերէլմաղը:

Laudanum, լոդանում, ար. մուզ, պարգեւալ հիւթ ափիոնի. աֆիոն երէլտոխ:

Laudatif, ive, լոդատիֆ, իվ, ած. դրաւատական. գովաբանութեան. ոչգին. ներհին:

Laude, լոդ, էն. փշալից մուշայ. փէրճինէ գոլըր ներձաղը:

Laudes, լոդ, էն. յտ. օրհնութիւնք (առաւօտեան պաշտամանն Ղատինացւոց). Լոյնինէրէն առոտ գործընկեր ոչճ գոլը:

Lauréat, լորէա, ած. (պուէտ) պսակաւոր. պսակեալ դափնեաւ. փէֆինէ ներճէը (լուր):

Lauréole, լորէոլ, էի. տերբեւաս. ակ. մոլէրիօն:

Laurier, լորիէ, ար. դափնի. տարդենի. փէֆինէ:

Cueillir des lauriers, առնուլ պսակ յաղթութեան. գոլոֆֆէր օլմաի:

Laurier-cerise, լորիէ-ըէրիզ, էի. բալատարդ. փերտէլ պէնէլէր ակր նէվ աղաճ:

Laurier-rose, լորիէ-օզ, էի. վարդատարդ. ղըփըմ. ղըփըմ աղաճը:

Laurier-tin, լորիէ-դէն, ար. գափնի վայրի. երէզան փէֆինէ:

Lauriot, լորիօ, ար. տալա մաքրատեաց փուան. ֆորոն ակիչճիլէրին ներփնէ:

Lavabo, լավապօ, ար. աղօթք ի լուանալն գմաատնա ի պատարագի. 2. գաւազան արծիւ մատանեաց ի պատարագի. Լիներ բոպա փոփոլըն փորճիլարընը երէզ փոլըն վերճի կերէկի գոլոր. 3. Լիներ բոպա փորճիլարընը ակիճճէ վերէրէ:

Lavage, լավաժ, ար. լուանալ. լուացուածի. լոգանք. 2. հեղեղ. ողող. 3. կերակուր կամ ըմպելի քաղմայեալ. 4. լուանալն (գործոյական նիւթ). հանելն, զատուցանելն ի ջրոյ (ոսկի). երէզմա. 2. ակիլ. 3. ոռոման երակն ներսի. փէշ ոռոլ էլէն. 4. (մոփէնէրէն) երէզմա. երէզէյոփէ ոռոման (ալներն) ըղէարմա, այըրմա:

Lavanche, տ. Lavange.

Lavande, լավանտ, էի. պիպինէ նարդոսի. փապանգաւմուշկ.լավանտուհէռոմէ օլոռ:

Lavandier, լավանտիէ, ար. լուացապետ արքունի. ոչբոյտա լամաչըրցը պոլը:

Lavandière, լավանտիէռ, էի. կին լուացարար. լամաչըրցը գործ:

Lavange, լավանժ, էի. կոյս,

Laryngé, ée, Laryngien, enne, լարինգէ, էն, ած. (կիզ) կապ. ձայնի. **Laryngotomie,** լարինգոտոմի, էն. կոկորդահատում. **Larynx,** լարինքս, ար. կոկորդ. շնչափող. խռչափող. **Las,** տ. Hélas.

Las, lasse, լաս, լասս, ած. խոնջ եւ վատառակ. պարտատեառ. 2. յափրացեալ. տաղտկացեալ. ծոյլ. ձեհման. 2. պղծիճ. պիղծ.

Lascif, ive, լասիֆ, իվ, ած. անառակ. ցանկասէր. շուայտասէր. կամիտ. 2. յապրատ. լկտի. անպարկեշտ. շնհվնիլ. ֆոհիլ. 2. խոխոջիչ. շնհվնիլ.

Lascivement, լասիվման, ած. կիսաւմեամբ. յապրատասիմեամբ. խոխոջիչ. շնհվելի իլ.

Lasciveté, լասիվըթէ, էն. անառակութիւն. ցանկասիրութիւն. կիսաւմիւն. յապրատասիւն. շնհվնի. խոխոջիչ.

Laserpitium, լազէրպիտիօմ, ար. ուպան վայրի. տկ. ենիւոպան.

Lassant, ante, լասան, անթ, ած. աշխատեցուցիչ. պարտատեցուցիչ. խռնջական. տաղտուկ. խօրաճա. հելոփ խոխճ. պիղծիճ.

Lasser, լասէ, ն. աշխատ, վատառակել առնել. լքուցանել. 2. յափրացուցանել. տաղտկացուցանել. հելոփ էնել. խօրմոփ. 2. պիղծիրմոփ. պըճիրմոփ:

Se —, ե. տաժանել. վատառակել. յոգնել. պարտատել. 2. տաղտկանալ. խօրալմոփ. հելոփ օլմոփ. 2. պիղծիմ:

Lassitude, լասիտիւտ, էն. խոնջուածք. լքուածք. լուծուածիւն (անդամոց). 2. տաղտկասիւն. վատառակ. աշխատասիւն. խօրալմանիւտ. էըրըճէնէ. 2. պըճիճընէտ. պիղծ ինէ:

Last, Laste, լաստ, ար. երկար տակառակչիւ. չափ ինչ հոյանդացուց. պէր նէվ ինի էն-ին էօլնէ-ին:

Latanier, լատանիէ, ար. հովանոցաւոր արմաւենի. էնէ-ֆոպէ էուփրուճը խուրմա ագոճը:

Latent, ente, լատան, անթ, ած. ծածուկ. ծածկել. պղտիկ. պղտկել. ինկնէ. էնէրէ:

Latéral, ale, լատերալ, ած. կողմնական. կողմնաւոր. խոն. խանդուէ:

Latéralement, լատերալման, ած. ի կողմանէ. կողմնակի. խոնընդուն. խանդան:

Latere, Légat à —, լատէրէ. Légat à —, ծիրանեկիր հրեշտակ կամ պատուիրակ առաքեալ արտաքոյ կարգի ի փառնապետէ. Րիմ փոխուը նուրթընդան ֆեվֆ ելատէ էրուալ օլոնան էերդէյա ակֆիր:

Laticlave, լատիքլավ, ար. միջնածիրանի խորհրդականաց Հռոմայեցւոց. էուէ Րօմալըլարը փիվան պէյլերինին պէր ոյ ֆոֆինանը:

Latin, ine, լատէն, էն, ած. յատին. յատինական. յատինարէն. լընին. լընինէ. լընինճէ:

Le pays —, ֆատլ պարոցայ (ի Պարիս քաղաքի). (Փուրնըվէ) ֆուռնէոլէր մահալէնէ:

Voile latine, առագաստ երկքակուսի-ին-ի էուալէվ եվլէն:

Le —, ար. յատին լեզու. լընին լինանը:

Latiniser, լատինիզէ, ն. յատինայի դարձնել. յատինացուցանել. լընինլէնմոփ. լընին, լընինճ ընմոփ:

Latinisme, լատինիզմ, ար.

Large, լայն, ած. ընդարձակ. լայն. 2. յարդ. առատ. առատաձեռն. կենդանի. երկար. 2. պոչ. ճկօվերտ։
—, ած. լայնութիւն. 2. խարտ. ծովամերձ. երկնքի. երես. 2. ալբի փեղկ. երկին։
Au —, ի հանգստեան. ի դիւրի. յանդորրու. հանգրտա. կենդանի. բռնկոտ։
Être au —, ի բազում առատութեան վայելել. պօլշոփա օլմագ։
Prendre le —, խաղալ ի խորն. 2. փախչիլ. ալրիա օլմագ. ալբալ ընձմագ. 3. գալմագ։
Il en a eu du long et du —, գանագից կամ նախատակօծ եղեւ. առլընա օլշոնա փոյագ էգոք. պոլփան այաղտագ պօնոփըլտը։

Largement, լայնօրէն, ի առատութեան. լիով. 2. լայնագոյնս. պօլպօլ. 2. երկիցէ։

Largesse, լայնէա, նբ. առատութիւն. առատաձեռնութիւն. պարգեւ. ճկօվերտէ. պոխլէլ։

Largeur, լայնօա, նբ. լայնութիւն. երկրէլէ. երես։

Largo, լարկօ, ած. յամբ, ծանր յոյժ (նուագել). գէտ ալբր (լարը լալմագ)։

Largue, լարկ, ած. խորք ծովու. ծովամերձ. ալրիա. երկին։
À la —, ի խորս. ի բաց. ալբալ. ալրիա։
Vent —, կողմնակալն հողմ. առագա, էանդան երէ-չէէօր։

Larguer, լարկել, ն. ծուլացուցանել, լուծանել ըզչուանս լարուածից. երկրէն էէլերլին էէվլերմէտ։

Larigot, լարիկօ, ած. արհեստ ինչ յառաջին ժամանակս. երէտ գերմանօա պէր նէվոէրնա։
Boire à tire- —, անյապ, անչափ ըմպել. գէտ ալբրը էլմէտ։

Larix, լարիքա, ած. կուհնի. գաղիրեան ալբաճը։

Larme, լարմ, նբ. արտասուք. արտօսր. 2. կաթիլ. շիթ. 3. հիւթ ծառոց. կէօղ երալը. 2. գարմա. 3. ալբաճլըգան գէտան կօղ. (տմա) առյառ։
Pleurer à chaudes larmes, լալ գառնապէս. հեղին հեղին ագլտմագ։

Larmier, լարիէ, ած. քիւ, ծնօտ (առնետց, արմտց). (լերը, փէվր) առլագը։

Larmiers, ած. յտ. ծառերէքք երիւարտց. ասիըն չէնէ գօրը. 2. գ. Larmières.

Larmières, լարիէր, նբ. յտ. խոռոչք ընդ աչօք երկրուի. կէյէտ կէօղլէրէ ալրնըգնա երէրգէտ։

Larmoiement, լարմառման, ած. անգադար վիժուածք արտառուաց. ախտ ինչ. կէօղ երալը գէբգէ։

Larmoyant, ante, լարմայան, անգ, ած. արտառուալից. 2. արտօսրաթոր. արտառուելի. կէօղ երալը էլէնգէ. 3. ագլտրճը. ագլտնագճագէ։

Larmoyer, լարմայէ, ն. արտառուել. կէօղ երալը գէօէվէտ։

Larron, onnesse, լարօն, ընէա, ած. եւ նբ. գող. առազակ. երբուրդ։

Larron, լարօն, ած. փոշմաուած, կրկնուած (ի չմեռցմա գրոշմեալս). (պէր էերագրըն պառլըգըլը վոփլ) երան երանկ կէլմէտ, գէրբէտ։

Larronneau, լարօնօ, ած. մանուկ գող. գէրկէտ երբուրդ։

Larve, լարվ, նբ. արդնական վիճակ (միջատի). արդն. չմուռ. (գերեզմանի) գառբտ երախտ ընբրնըլ վոփլը։

Larves, նբ. յտ. ճիւաղք. խուճապք. արհաւիրք. ոգիք կամ ուրուականք վհատելոց ժանտագործաց. գառա գօնճօլգ. գերբէ։

Lapereau, լաբէր-օ, ար. ձագ ճագարի. ապա խավլանը խաւէրը։

Lapidaire, լաբիտէր, ար. ակնագործ. ակնահատ. ճեվհիրճի. ճեվհիր էլէկէն։ —, ած. արձանական, արձանագրութեան (ոճ). խոբէի, խոնվէնի (խոխլոճ)։

Lapidation, լաբիտասիօն, էգ. քարկոծանք. խոչլամ։

Lapider, լաբիտէ, ն. քարկոծ առնել. խոչլամել։

Lapidification, լաբիտիֆիֆասիօն, էգ. քարանալն. չըքչումն ի քար. կազմութիւն քարի. խոչ էհնէլը. խոչ էհնագա օմ։

Lapidifier, լաբիտիֆիէ, ն. քարացուցանել. խոչ ապօնդիրտէ։

Lapidifique, լաբիտիֆիք, ած. քարացուցիչ. խոչ էտիճի. խոչ ապօնդիրճիճ։

Lapin, լաբէն, ար. ճագար. ապա խավլանը։

Lapine, լաբին, էգ. մատակ ճագար. փիլի ապա խավլանը։

Lapis, լաբիս, } ար. — lazuli, — լազուարդ. լաճվէրտ խոչը։

Lapmude, լաբմիւտ, էգ. զգեստ կամ մաղկեակ հիւսածային ինչ եղջերուի. պէր նէվ ինչէ պերճնոյեն խավլոն նախօտ ապրի։

Laps, լափս, ար. ընթացք. անջպտութիւն, անցանել ժամանակի. վախիճն կէտնի. փըտ՛ըի ընտան։

—, pse, ած. անկեալ ի հաւատոյ. ուրացեալ. ծրիկնապ. խոչլէ պինին ինչպա էտին։

Laquais, լաքէ, ար. սպասաւոր որերիցայգնէտատառն կամ տիկնոջ. լաճոպար։

Mentir comme un —, ստէպ անխիղճ, անխոհեր սուտ խօսել. խոլանը ասա կէպ էնէտ. ամէն ամէն խոլան պօչկէտ։

Laque, լաք, էգ. ղալքա. դոճի խէժ. դոմ. 2. ճենական ընտրակ. լաճոպ. լաճոպ պօչասը. 2. ընտասխին բասդիկին։

Laqueton, լաքէթօն, ար. մանուկ սպասաւոր. սպասիկ. պէտնէտ նշանասար։

Laqueux, euse, լաքէօ, էօզ, ած. դոճական. դոճանման. լաճոպ. լաճոպ պէնդէր։

Laraire, լարէր, ար. առանին մեհեան առաջին հռոմայեցւոց. խոյն Բօմուլոսէն եվ պէրինախէ։

Larcin, լարսէն, ար. գողութիւն. 2. գողօն. խըսդըգըէ. 2. նուէնճել ընչ։

Lard, լար, ար. ճարպ մեծամեծ ինչ ձկանց. պօնոսը խազը. 2. պէնչոտ պուլէտնէր խազը։

Larder, լարտէ, ն. արկանել ճարպ խոզենի ի կերանկութ. օծանել, հանդերձել ճարպով խոզենեաս. 2. (բանզում վերս) ի վերայ գնել. կարգել զմիմեանս (ազգում եպերանս). էնէմչէ պօնոսը խազը փօմպ. (ինպատա) պօնոսը խազը պէրճէտ. 2. (օր էնէրինէն) էտալամպ. պէրնէրինէն էտէրինէ (օր պէսին) էնճոտմա։

Lardoire, լարտուար, էգ. չամիսուր ծակելոյ եւ արկանելոյ ի միսն ճարպ խոզենի. էրին պէնէպ պօնոսը խազը փօչաճ ալէն։

Lardon, լարօն, ար. նուրբ չերս կամ կոտոր ճարպի խոզենեղ. 2. բանք կսկեղիք. եպերանք. թէշնամանք. ինճկեն պօնոսը խազը փուլամ. 3. պէրնէ պօնոսը խազը. 2. հեղէ։

Lares, լար, ար. չէ. ընտանի դիք. ուրուականք հարց եւ մարց. 2. երդ, տուն հայրենեն. խոյն Բօմուլոսէն եվ էլամհլէրէն. եօչխալամլար ճանապարհ. 3. վերնատնի. պէլ։

3. ֆռ–բռ–ռֆ. ռօլմռֆ. 4. ռհռ–գռր ք'հէ+. (փէրփ) չէ+–հէ+. ըն֊ռնհէ+. չէ֊բէ֊հէ+:

Languisamment, լռ֊ռնհռ–մռ֊, ֆ. նռւռղռւմէ֊ռռմբ. պ֊յչչէռ֊չչռ֊. ներչէ+չռյչէ+:

Langussant, ante, լռ֊ռռ֊, ռ֊չ, ռ֊ֆ. ռկռբռգեռչ. ծիւբեռ֊. ռռռռռպեռչ. իմռ֊չռգեռ֊. նռւռղեռչ. պռբ֊ռռռեռչ. իմղչ. փէրմռնռօչչ. փէրփռ֊ֆ. ըն֊ռնէյէռ֊. պ֊յ֊չչռ֊. հֆչռֆ. ներչէ+:

Lanice, լռնիռ, ռ֊ֆ. **Bourre**—, գզռռծ. ներռ֊ռ֊ֆռռնըօռչ:

Lanier, լռնիէ, ռբ. էգ ռռնծեզ. փիչէ ներրըչռչ ռռֆ֊օչզռռ֊:

Lanière, լռնիէ֊, ներ. փռկ նռւբբ եւ երկռյն. ֆռնֆ ռ֊֊չ֊ռ֊ ֆ֊յչչ:

Lanifère, լռնիֆէ֊, ռ֊ֆ. գեզիմռւռբ. ռռռւեզ. ռռեւռւռբ. իմռւ. ներռ֊չէ֊. ըն֊յչէ֊. ներֆ֊փչը. ըն֊յչէ֊:

Laniste, լռնիռֆ, ռբ. ռւռռւցիչ կռմ վռճճռռւռկռռն ռռւռեբռռմռպռռկց. ֆռնբ֊փռնը ռ֊֊ըռ֊օը, պ֊օչիբչէռռնը:

Lansquenet, լռնֆբռնէ, ռբ. հեռռեռռկ գեբրմռռնռցի. 2. իռռղ ինչ քռբռի. ներ֊յ֊ռնէմ֊չիէ ռնէֆէրի. 2. պիբ ռնէվ ներ֊ղըռ ե֊յ֊֊ռ֊֊:

Lanterne, լռնֆեռ֊, ներ. չռպռեբ. կռնիմ֊եզ. 2. ֆռ֊հռրձռռն ռռռռնեռց. գռգռմիռն գմբեիմ֊ռց. 3. վռռնգռկ. ռեռնեռռկ վռռնգռկռպռռռ. ֆէռնէբ. ֆռռռօ. գռռռփչ. 2. փռմ ներչէրբռռփէ գ֊֊ևչէռֆ+. գ֊֊ռչռռփէ ներֆէռ֊. 3. գ֊ֆէռ. գ֊֊ֆէ֊չի օփռ:

— **sourde**, գռզռց չռպռեբ. էըռ֊ըզ ֆէռնէրի:

— **magique**, մռգռկռռն չռպռեբ. ներ֊չ֊չ ֆէռնէրի:

Lanternes, ներ. յ+. բռբբռռնչռռնբ. ռնռռռէբ. մռրռռռ֊իմբւռռն. պ֊հ֊֊փէ ռ֊֊օչչէռ:

Lanterner, լռնֆեռ֊ռնէ, չ. ի վռբռռռ֊ չիռռնչ. ժռռմռռվռ֊ճռռ չիռռնչ. դռռնգռռչէչ. օ֊յ֊չռռնռմ֊ֆէ. վռֆի ներչէրմէ+:

—, ռ. իմռբմ֊ռփեզռ֊ցռռռռնչ. ի գռ֊բ յռ֊ռռցռ֊ցռռռնչ. 2. բռռբբռռնգնչ. չռգփռռգփ֊չ. պօչ ներրբ ռ֊մֆռ֊բմռֆ. ռ֊վըռնգեռմռֆ. ներ֊պ֊հ֊֊փէ ռ֊֊օչչէռ֊ռ֊֊ռ֊֊ռ֊ ներ֊ճներմէ+. 2. պիհռ֊֊փէ ռ֊֊օչչէռ֊ ռ֊֊օյչէրմէ+:

Lanternerie, լռնֆեռ֊ռնըֆէ, ներ. բռբբռռնգռռնբ. ռռնհյռմբռռնբ. մռրռռռ֊իմբւռռն. 2. դռռնգռռգռռնբ. վռբռռռնբ. պիհռ֊֊փէ, ինռֆռըչ ռ֊֊օչչէռ֊. 2. օյռլռռմռ. ներհռմբռնգռռնբ. ռչըռ ռ֊֊վբռռռմռ:

Lanternier, լռնֆեռ֊նիէ, ռբ. կռռնմեզռվռռ֊ վռռղռցռց. 2. լռպռեբռգռրծ. կռռնմեզռ֊գռրծ. 3. վռբռռռեռչ. երկռիռռ. գռռնգռռգկռռ. 4. չռղվռռղի. չռռռռֆռռ֊. ռօֆռֆ ֆռռռփէչէրրիռէ ներռ֊ռ֊. 2. ֆռռփչի. ֆէռնէրցի. 3. էչռիչէչէ. ներհռմբռռնգռռնբ ռ֊֊վըռնգեռմռֆ. ռչըռ ռ֊֊վբռռռմռ. 4. լռֆռպռռ֊. պիհռ֊֊փէ ռ֊֊օչչէռ֊ ռ֊֊օյչէյէռ֊:

Lantiponnage, լռնֆիբբռռնժռֆ, ռբ. չռգռկբռռռ֊ռմբւռռն. չռռռխռռռ֊ռմբւռռն. մրռռռխռռռ֊ռմբւռռն. ռօչ պ֊չչէռ֊չչէռ֊. ներ֊չռռռռմֆ֊:

Lantiponner, լռնֆիբբռռնէ, չ. չռգռկբռռռ֊չչէռ֊. չռգփռռգփիչէռ֊. պ֊չ, պիհռ֊֊փէ ռ֊֊օչչէռ֊ ռ֊֊օյչէռ֊. ներռ֊չռռռռմֆ֊:

Lanturelu, **Lanturlu**, լռնֆ֊ռ֊ըչ֊, ներ. մկմռ֊լռվ. ռ֊֊բռժէ֊լռվ. խռռռռ֊փէչէռվ (ռռռչ պռռռռռխռռնի). դռռռռռռռռ (հռռռռռռչ). ներռ֊չռռռռմֆ֊ռ֊. ֆռչռռռռռֆ֊ չէ֊բէրէ+. ֆռչռռռֆ չէ֊. փէյչէփէ:

Lanugineux, euse, լռնի֊իինէռ, ներչ, ռ֊ֆ. մռռ. մռռզեզ. չի ռռռեռռռվչ. ինռյչէ֊, ներվըչ (ֆյչէ):

Laper, լռֆէ, չ. չիզռնէչ. չռփիչ. չռկիչ. ներռ֊չռռռռմֆ֊. փիչ ռ֊֊ճռ֊ ներչ ներչէ+:

ա՛ա-լատա՛ղ օվա՛ս. Խա՛պան Խէր. ֆո՛ռնփա՛լըփ:

Landgrave, լանֆո՛ռվ, ա՛ր. աշխարհակալ. Նէ՛ֆլէ՛ռնան լանդրա՛վը:

Landgraviat, լանֆո՛ռվէ՛ա, ա՛ր. աշխարհակալութիւն. կալուածք աշխարհակալի. Նէ՛ֆլէ՛ռնանցա լանդրա՛վըփ. լանդրա՛վ ֆի՛ւէ՛ռ:

Landier, լանփէ՛, ա՛ր. մեծ երկաթե կրակարանի. ոչ՛ֆէ՛ռ օճա՛փ փէ՛ռիր:

Landwehr, լանվէ՛ռ, էփ. մարգիկ. զինեալ մարդ մի ժողովրդեան ի պէտս օգնականութեան զօրաց. բէ՛ռփֆ:

Laner, ռ. Lainer.

Laneret, լանը՛է, ա՛ր. արու անծնող. Խրէ՛Խ Խըրի՛ըցը ա՛ֆռը՛ըլան:

Laneur, ռ. Laineur.

Langage, լանի՛ֆ, ա՛ր. լեզու. բարբառ. խօսք. ասացուած. փիլ. լէ՛ռան. ֆէ՛լսմ. ռէօյլէյնէլ. ռ՛ղըղ:

Lange, լանֆ, ա՛ր. խանձարուրք. մանեւաւր. ֆռռանռռ. ռռղըլռռ՛ֆ:

Langoureusement, լանուռէօզը՛ման, ի՛. ռկաւրութեամբ. մեղկութեամբ. փէրմանռըղըլըղը՛լ. ԼԽվլէ՛Խլէյլէ:

Langoureux, euse, լանուռէ՛, էօզ, ա՛ծ. ռկար. մեղկ. ծոյլ. փէրմանռըղ. ԼԽվլէ՛Խ:

Langouste, լանու՛ռռ, էփ. խառնիճաղ ծովու. ՌԽէ՛Խ:

Langue, լանի, էփ. լեզու. 2. լիզու. բարբառ. խօսք. փիլ. 2. փիլ. լէ՛ռան. ռէօզ:

La — lui va toujours, շատսաֆռռ է. փիլէ հիլ ռռ՛ռ՛ծաղ. ԼԽվԽլէ՛ փէր:

Il a bien de la —, շաղփաղի է. լեզուանի է. ռօլ ռօլռա՛ղ փըր. ռ՛ղըլԼԽվլէ՛Խ փէր:

Il a la dorée, կռռովաքան է. քաչաքան է. պարզախօս է. ֆռռնհ փէր. ԽլՃռ՛ղլըլ փըր:

Se mordre la —, կապճել զլեզու. լռել յոնկռծակի (զանպատշաճ բնաւ). 2. ղղջանալ (ի վերայբանիդ). փէլէ՛Խ ՌռռԽռ՛ֆ. 3. փէլէ՛Խ օ՛ռ՛ֆ:

Jeter sa — aux chiens, հրաժարել ի լուծանելոյ կամ ի գուշակելոյ. (ոչ՛ֆէ՛ղ՛ֆ) ռռռռ վէրֆէ՛փէ՛Խ ՀԽրի ռռ՛ռ՛ֆ:

Prendre —, առնուլ ռեզեկռւֆիւռռ. ռեզեկռ՛ռռ. վռռֆռռ՛ֆէ՛Խ ռ՛ֆռ՛ֆ. ԽռՓիֆռռ՛ֆ ԽՌ՛Խէ՛ֆ:

— de terre, լեզու կամ ցռմայ կարկառեալ ի ծով. փէռէ՛Խ ռռղռ՛ֆըլ ՌօփրռՓ. փէլ:

Languette, լանի՛ֆէ, էփ. կապերռռ լեզուաձեւ. 2. մէռ հլշռռց. 3. լեզու նուագարռռռնաց բերանոց. 4. միջնորմ (ի վառարանի). փէլ ռչէլէ՛ֆ ռչ՛ռ՛ըլ փռրլռռը. 2. ՌԽէրռղէ՛ փէլէ՛. 3. փէ՛ռփէ՛ փէլէ՛. 4. (օճռփռռ) ռրռռ փէվռրը:

Langueur, լանի՛էօռ, էփ. ռկարռւֆիւռ. ֆժռւռւֆիւռ. լքռռմ. նուագռւֆիւռ. 2. վիշտ. նեղռւֆիւռ. փէրմռռռըղըլըփ. հՓլռփլըփ. ֆի՛ՌռռՐ. 3. փերռ. ռըփլէ՛ֆ:

Langueyer, լանի՛էյէ, ռ. քննել զլեզու (խոզից). (ռօռռ՛ղռռ՛ն) փէլէ՛Խ ռռփ՛ռ՛ֆ:

Langueyeur, լանի՛էյէօռ, ա՛ր. քննիչ լեզուի խոզից. ռօռռ՛ղռռ՛ն փէլէ՛Խ ռռփռռ՛ն:

Languier, լանի՛է, ա՛ր. ապխտարալ կամ ծխեալ լեզու խոզից. ռօռռ՛ղ փէլէ՛ ռռռ՛ղըՐ՛ռռը:

Languir, լանի՛ռ, ն. ծխըռեալ ծնոտիլ. մաշիլ. ռկռռռռ՛ղ. 2. ֆժռալռեալ. նուագիլ. պարտասիլ. 3. խռռմբել. ֆժռրշռմիլ. Ռ. յոռւոց Հանել. կրճել. ռռռռռռիլ. հքռռղել (ի քաղցուէ). Խըքռլռռնմռռ. ԽրԽՌ՛Խ. փէրմռռռըղըլռռնմռռ. 2. հՓլռռ օ՛ռ՛ֆ. ռռյըլմռռ. ՌռռՓռ՛ղը ֆՐռռԽըՌ՛Խ.

ած. (առևտ.) կարկառակալ լեզուաս. տէլիին տէլըրը էշ-ֆարէլ։

Lampe, լէնփ. էթ. կանթեղ. դամփաք. ֆանէլ. լամփա։

Cul-de- —, զարդ ի վախճան էրոց կամ պլսոց. տէլ-լոգ էսէօտ պէր պատ օձնան-ա պատըլան ինէչկինէն։

Lampée, լէնփէ, էթ. բաժակ մեծ. տաշտ. պէյլէտ ֆոփէհ։

Lamper, լէնփէ, ն. անյագ ըմպել. լափել. ջօֆ իչփէ։

Lamperon, լէնփըօն, ար. բերան կանթեղաց. պատուրագակալ. լամփատըն ագը, ֆէնին ֆօյոճաֆ պօրատա։

Lampion, լէնփիօն, ար. փարթիկ կանթեղ. Հանդիսի լուսաւորութեան. 2. ապակի ահակով ի մէջ կանթեղաց եկեղեցւոյ. փօնոմա ֆանէլէ. 3. տէլէտ ֆանէլը պէլլըր ֆանէլ։

Lampiste, լէնփէսթ, ար. կանթեղագործ. կանթեղաճառ. ֆանէլճի։

Lamprillon, ս. Lamproyon.

Lamproie, լէնփրօա, ար. քարադիաց. ձուկն ինչ. հաշուի պըլըդը. ֆօրփա պըլըդը։

Lamproyon, լէնփրօայօն, ար. փոքրիկ քարադիաց. տէլէտ ֆօրփա պըլըդը։

Lance, լէնս, էթ. նիզակ. տեգ. արկն. 2. աստղ նիզակաւոր. նիզականաձեւ երեւոյթի հրեղէն. 3. տիգաւոր. նիզակաւոր. 4. ձող (դրօշոյ). 5. նշոյր ինչ ի վիրահատաց. ճըրաֆ. խըլն. 2. լեցուած ճըրաֆ պէլէտի պէր ալմէլի. 3. ճըրաֆըը. 4. (դաչտ) ըզըդը. 5. պէր նէվ ձեբրահ պզըդը։

Baisser la —, մեզմանալ. զլխանել. խոնարհել. Հաշտանալ. էհտիաճաֆ. էչէնէլէրի էհտիրֆաւ։

Rompre une — pour qn., պաշտպանել ումեք ընդդեմ ախոյեանից. պէրէհին խոսխէրէհին էլնէտէ հըձիչ էհմէտ, ֆօրօճաֆ։

Rompre une — avec կամ contre qn., պպզարել, մաքառել ընդ ումեք. պէրէհնէլէ նէչ էհմէտ։

Lancéolé, ée, լէնէօլէ, աճ. նիզականաձեւ. նշտարանման. ճըրաֆ պէչիփէտ. նէզիրէրի պէնզեր։

Lancer, լէնէ, ն. արձակել. ձգել. 2. իյուգանել, մեզել (գնաւն ի ծով). 3. արտաքս Հանել (գնաւսպատասական, զգայլս) յորիցն առ ի մնանել չանց. 4. արշաւեցուցանել (գերհւար). ախոփ. ֆէրլամֆ. 2. (ձիոյն) սոյն էնէրմէ. 3. (ավհայլանըրը) ինչերնէն պէլըրը լէֆտըրնֆէ. 4. (ալը) ֆօլնօրֆ։ Se —, ֆ. սլանալ. յարձակել ի վերայ. խոյանալ. ոռըլմֆ. հիմմ էհմէտ։

Lancette, լէնէթ, էթ. նշտարակ. նէզիրէր։

Lancier, լէնսիէ, ար. նիզակաւոր. տիգաւոր. ճըրաֆըը։

Lancinant, ante, լէնսինան, անը, աճ. ընդոստուցիչ, խմիչ (ցաւ). սաստիկ. ճըրաֆ ուզօնլօտը ինչ, էճանէն, ուզնաճա (ուշըը)։

Lançoir, լէնսուար, ար. սահանք, վերնադուռն ջուրց աղօրեաց. պէչիրճի սուլտանըն գաֆուասը, էլէկնի։

Landamman, լէնտաման, ար. ոստիկան, քաղաքապետ ի նահանգս ինչ Հելուետիոյ. ընէվիլէրանըն պաշը նահիյէ-լէրինէ հոտիմ։

Landau, } լէնտօ, ար. Գան-
Landaw, } գաւեան գեասպակ. պէրնէվ ալէլըը ֆափանըր ապատա։

Lande, լէնտ, էթ. ամպլի գաշտավայր. խոպան. մահ-

Le céleste —, երկին · կամար երկնից · ասէ՛ման ։

Lambrissage, լէնգոէ՛ժ, ար · դրսւագ · տախտակամած ։ գոգլա՛մ ։

Lambrisser, լէնգոէ՛ժէ, ն · դրսւագել (տախտակօք) · տախտակամած յօրինել · (ԲՒՒՐԻՒ ԼԻՒ) գոգլա՛մ ։

Lambruche, } էդ · վայրի
Lambrusque, } օրթ · էջ-
ման · լէնգոէ՛ժ ։

Lame, լա՛, էդ · կտաւ (երկաթոյ, արճամբոյ, ոսկւոյ) · թիթեղն · 2 · երկաթ սրոյ · 3 · ալիք · ծովածփանք · 4 · լեզուակ տապալուոյ (յորոյ վերայ վաշտակալն դնի՛) · (ԻՒՒՐԻՒ, ԼԻՒՒՆ ալԼՒՒՆ) ԲՒՒՐԻՒ · ԲՒՒՆԻՒՒՐ · 3 · գԼԱՒՀ ԳԻՒՐԻ · ՆԱՒԼ · 3 · գաւա՛ · լՒՐԵՂՆ գաւա՛ԼԱՒ · 4 · ԲՒՒՆԱՒԼԱՒ ՀՕՂՆՈՒՄ ԼՒՒՆԻ ։

Une fine —, կին խրամանկ · ՖԵՆԳԱՒԼ ԳԱՒԼ ։

Lamé, ée, լա՛, ժէ · (դիպակ) ոսկեթել · ալԼՒՒՆ ԲՒՒԼ ԼԻ (ԳԱՒՀՒԼ) ։

Lamelle, ée, լաՒԼԼԻ, ժէ ·

Lamelleux, euse, } բազ-
մաթելի · խալ ի խալոյ · լՕՓ ԲԱՒՐԱՓԼԼԸ · ՓԱԼ ՓԱԼ ։

Lamentable, լա՛մէնդաւԼԸ, ժէ · ողբալի · աղիողորմ · գաւաղին · ազլանաՒԺ · ՕՃՃԱՒԺ ։

Lamentablement, լամէնդաւԼՄԱ՛, ԻՒ · ողբով · ողորմ ողորմ · ողբալով · ԺՃՂԱՒԺ ԲՒՒՐԷ ԼԻՒ · ազԼՅՈՒՐԺ ։

Lamentation, լամէնդաՏԻՕ՛, էդ · ողբումն · աչխարՒՐՈՒՄՆ · ողբ · ազԼՅԷԼ · ՆԵՎՀա · ՖԻԷՒՈՒ Ի ՖԻՂՆ ։

Lamenter, լամէնդԷ՛, ն · ողբալ · աչխարՒԷԼ · ազԼՅՈՒՐԺ · ՖԻՂՆ ԼՒՒՆԻՒ ։

Se —, ն · կօծԷԼ · ՀԻՒԾԷԼ · ՖԻԷՒՈՒ ԼՒՒՆԻՒ · ԺՃՂԱՒԺ ։

Lamentin, ՚ · Lamantin.

Lamie, լա՛, էէ · վիՒՄԱՒՐԻ ՀԱՆԱՃՈՒՆ · 2 · գաՒՄԱ, ԿԻՆ ՄԱՆԿԱԿԱՐ (ԸՍՍ ԱՍԱՍԱԿԼԱՑ) · ԻԲՕՖԷՒ ԳԱՒԼԷՀՈՒՄԸ · 3 · (ԲՒՒՒՐ ՀԱՒՆԼԱՒԲԻՒ ԼԻՕՐԻ) ՀՕՃՈՒՓ ԼԻՑԻՒՆ ԲՒՒՐԻՒ ։

Lamier, լաՒԷ, ար · ՀՒՒՐԻՆԻ ասկեթելի · (ալԼՒՒՆ) ԲՒՒԼ ԼՒՒՓԸՐԸ ։

Laminage, լաՒՆԱՖ, ար · կտեՒՆ · գործելն թիթեղանց · (ՒՒՒՐԻՒՐԻ) ԼՒՒՍՕԼԼԱՒՆ · ՐՒՆԴՒՒՐ ԼԻՒՆԻՒ ։

Laminer, լաՒՆԷ, ն · կտեՒ (ԿԵՐԿԱՒԻ) · թիթեղն գործել · (ՒՒՒՐԻՒՐԻ) ԼՒՒՍՕԼԼԱՒՆԱՓ, ՐՒՆԼՒՒԼԻՒՐԻ ԼԻՒՆԻՒ ։

Laminoir, լաՒՆՈՒՈՒՈՒ, ար · թիթեղնագործ մեքենայ · (ՒՒՒՐԻՒՐԻ) ԼՒՒՍՕԼԼԱՒՆԱՓ ԴԷՆՁԻՒՆԻՒ ։

Lamon, լաՒՕՆ, ար · կարմրագոյա ԽՒՒՀ Ա՛ՄԲՐԻՒՄ · ԱՒՐ ՆԵՒ ԵՒՒՒ ՒՒՐԻՒՒ ՊՕՖՆԻՒ ։

Lampadaire, լաՒՓՕՓԷ՛, ար · ՓԱՀԱԿԱԼ · ՓԱՀԱԿԻՐ · 2 · կանԹԵՂԱԿԱԼ ԱչՄԱՆԱԿ ԱԱՏԵՂՆԱՒՈՐ · (ՆՒՒԷՐՄՒՕՐ ԼՕՅԻՆՈՒՐԻՒՆ) ՀԱԼԼԱ ԻԲՕՐԻՒՐԻՒՆ · 3 · ՓԱՆԱՒԼ ՈՒՈՒՆԱՓ ՓՕԼԼՈՒ ԼԻՐՔՈՒՆ ։

Lampadiste, լաՒՓՕՓԻՒՓ, ար · ՓԱՀԱՒՈՐ ԱՐՀԱՒՈՂ (ՄԱՍ ՀՅՈՒՆ) · (ԼՒՒՐԻ ՐՈՒՓՈՒՆԱՆՈՒՆ) ՀԱԼԼԱԼԻԼ ՈՒՒՅՐԻՒՐԻՒ ։

Lampadophore, լաՒՓՕՓՕՓՕ, ար · յաԱտերակիր (ի ՄՕՆԱԿԱՆ ՀԱՆԴԷՍԱՒ) · ՀԱԼԼԱԼԻՒՈՒՆ · 2 · ՒՒ · Lampadiste.

Lampas, լաՒՓՈՒ, ար · այՍՏԱՒՆ Ի ՔԻՒՆ ԵՐԻԱՐԱՑ · 2 · ԿԻՐՔԱՍ ԽՒՒՀ ՍԻՆԷԱՑՒՀ · ԱՒԼՐԸՆ ԱԶԷՂ ԼՒՒՎՈՒՆՈՒՆ ՓՈԱՓՐԻՐԸ · 3 · ՂԷՐ ՈՅ ՁԻՆՈՒՀԱՒՈՒՆ ՓՈՒՈՒՆԸ ։

Humecter le —, ԹԱՆԱԼ ԳԱԻԻՍ · ԲՒՒՍԻԼ ԳԻՒՒ · ԱՂԶԸՆԸ ԸՆԼՒՒՆԱՓ · ՀԷՐԱՊ ԼԻՒՒՒ ։

Lampassé, ée, լաՒՓԱՒՒ,

Laité, ée, լ*ակ*ած, *adj.* *ակր-ծնաւար (ձուկն).* նէ-լիֆէլէ (գ-լըէֆ):

Poule laitée, *այր կնաւ, տկար.* իվլէ+ : ֆ-էվէֆի-ուէ *ապտ*:

Laiterie, լէդըէ-է, *s. f.* *կաթնատուն. մսաւան կա-թնեղինաց-ակ-ափանէ. ակ-փ-լէ- մէէփլ-լսի օփտը:*

Laiteron, լէդըէ-օ՝, *m.* *կաթնուկ. տագաւիուշ. բոյս ինչ. պ-ֆլէ՛ի էհո-պէյէ:*

Laiteux, euse, լէդէօ, էօզ, *adj.* *կաթնաւոր. կաթնա-բուխ. 2. կաթնագոյն. ակ-փ-լէ-. 2. ակ-փ բէնէլինփէ:*

Laitier, լէդիէ, *m.* *այր կաթնավաճառ. 2. կղկղանք կամ տապակեգոյն փրփուր քրտյականէ-թաց. ակ-փճ-. 3. մոփէն էօֆլէ-յէ-, ճէ-բէ-ֆէ-:*

Laitière, լէդիէ-, *f.* *կին կաթնավաճառ. ակ-փճ-ֆ-րը:*

Une bonne —, *կով կամ տանուտ կաթնատէս. ըֆֆ ակ-փէ- օլ-ն ինէ+ էոէօփ ակ-փ-ոնս:*

Vache —, *կով կաթնատէր. ակ-փէ-նէ- ա՛մ էչէն պէ-լէ-նէլէն ինէ+:* [էէբէնճ:

Laiton, լէդօ՝, *m.* *արոյր.*

Laitue, լէդիէ-, *f.* *հա-զար. բոյս ինչ. մ-ր-ս՛:*

— sauvage, *եղիդ. հազար վայրի. էէզ-ոնէ մ-ր-ս՛:*

Laize, լէչ, *f.* *լայնու-թիւն կերպասու. ֆ-մ-ս՛ էնէլէյէ, էնէ:*

La la, լ-ս լ-ս, *int.* *լաւ լաւ բաւական է. չափ ինչ. լաւ բաւական է. այսպէս եւ այն-պէս. օֆ-փ-ր ֆէնս պէյէլ. էհ էչիէ. էլ վէրէր. չէօյէ պէօյչէ:*

Lama, լ-մ, *m.* *քուրմ Մանգոլաց. Մ-ղ-լ էմ-մը. 2. ֆ. Llama.*

Lamanage, լ-մանաժ, *m.* *նաւամարտութիւն, նաւուղ-ղութիւն ի նաւահանգստի. լիման ֆլոտա-ղլ-ղս:*

Lamaneur, լ-մանէօ-, *m.* *նաւավար, նաւուղէղ ի նաւահանգստի. լիմանը. լի-ման ֆլոտա-ղլ-ղս:*

Lamantin, լ-մանթէն՝, *m.* *չլուակով. պէնէղ էնէյէ:*

Lambeau, լանէօ, *m.* *պատառ. հատակոտոր. 2. կա-պերտ. ժաւէնք. լօփմ, փ-բ-ս. 2. խոմ. պէղչ ֆ-բլ-ս:*

Lambel, լանէլ, *m.* *յատ-կատած կրաեր որդւոց ի պի-նանչաւոն նախնեաց. ֆէ-պլ-պէ խվլ-ս-բլ-ն ա՛ն-ս-բլ-ն նէլ-ն խոնէ-պոնէ-ս էնէ-պէյէ էնպէ-մ՛:*

Lambin, ine, լանէն, ինս, *m.* *եւ ֆ. դանդաղկոտ, ծանր-չարժ. յամր. մըղմըզ. պղըր էչլէյէն:*

Lambiner, լանիներ, *v.* *յամր գործել. գանդաղել. պղըր պավբոնմոֆ. ինվլէ+լէնլէ էլ-լէ-ֆէ+:*

Lambis, լանի՛ս, *m.* *խեց-գետնին ատոկատոզն. պէր նէվ Ա՛ֆրիֆէ- էէնէնճ՛ի:*

Lambourde, լանու-ուրտ, *f.* *մարգակ կամ հիման ընդ ատիտակատիճ յատակաս-. 2. պահանգակապ փայտակէն. 3. քար ինչ կակուղ. փէրէլ. փէրէլէ-մէ. պէօյէ-մէ պէրէյէ. 2. օփտն հ-ր-ը. 3. պէր նէվ էս-ր-ֆ ր-ղ:*

Lambrequins, լանու-քէէն՝, *m.* *յ+. զարդք ատգաւարտի ի պինանչաւոս. նէլ-ն խոնէ-պոնէպ պէ-ֆէր փէ-լ-հ ր-էվէյ-էէ-նո-ր-ը:*

Lambris, լանու-ի, *m.* *տախ-տակատիճ կամ գրաւոգ որ-մոց ի սենեակս. պատկոզա-նոց սենեկաց. 2. տախտա-կատիճ առաստաղաց. ձէ-զուն. 3. ձէմ բաղ ի շտե-մարանս. պէվէրպս (ր-խր-ի) ֆափլ-ս. 2. ր-վէն ֆափլ-մաս. ր-վէն. 3. ս-ւէ- ս-ը-ս:*

Խապան գծնաբոյս. 3. օրմանդա գաղ խոլ։

Lainage, լէնաժ, ար. ասուիք. վաճառք ասրեղէնք. 2. բուրդ. ասր. 3. գզելն գասուխա. Լինաե կմրկյաոը. 2. Լինաե. Խափոը. 3. Լինաե ներաժաս։

Laine, լէն, Լ. ասր. բուրդ. գէզելն. ասուս (ուղտուս). Լինաե. Խափոը։

Bêtes à —, անասունք ասրաստկոտ. գէզելիաւորք. Լինաե Լէ հայվանաե։

Tirer la —, գողանալ գիշերայն ի փողոց գասուի վերարկուս. Լէզելէյն օսքափա մաելս չամաե։

Lainer, լէնէ, ն. գզել (գասուխա). (Լինաե) ներաժաք։

Lainerie, լէնէրի, Լ. ասուիք. 2. բրդարան. Լինաե Խմրկյաոը. 3. Լինաեկան։

Laineur, լէնէօռ, ար. գզել ասուսաց. Լինաե ներաչոնը։

Laineux, euse, լէնէօ, էօզ, աֆ. ասուեղ. Լմաս. Լինաեէ։ Լիկյէ։

Lainier, լէնիէ, ար. ասրաչաոն. ասրագործ. Լինաեչէ. Լափոնէզ։

Laïque, լաիք, ֆֆ. ժողովրդական. աշխարհական. գէնէկէվ. ավաժիկեն օլան։

Lais, լե, ար. մասուգասուսնկ, նորասուսնկ Լմողեալ ի հասասնել անասուն. 2. յանէլուած երկրի ի ջուրցն այլասուր փոփոխելոյ. օրմանգա գէնէլէգէ գէնէլէ ագաճ. 3. ասուէ գէնէլէյնէգեն Լոգօտ ակեր Լերկ գէօռգէյնէգեն արմանգէն։

Laisse, լէս, Լ. տոռն, խասան չան. 2. ժապաւէն խոլրի. Լօլնոր. գէօգեր պագլայոճաք Լէ. 3. լաճկաս լերկերի։

Mener qn. en —, վարել զոք ըստ կամս իւր. պէրէնէն Լոնկոգէյ կիպէ գասլաոնճաք, լէգէդ լէվէրճէ։

Une — de lévriers, զոյգ մի չանց ասրակահաց. պէր էյֆի պագաոր։

Laissées, լէսե, յ. քասկոր (գասլոր). (գասրա) ներաժ։

Laisser, լէսե, ն. Լմողուել. 2. Լմողուլ. լգանել. 3. յանձն առնել. ասանդել. Հաւասաալ. 4. Լմոդլ տալ. ներել. 5. Լմողուլ կատկաս. 6. լռել. գանց առնել. պրոճաք. 2. Լկոր, րէդոր կրճէ. 3. Լկոլէ կրճէ. Լնանոճաք. 4. Լոյն, գօյ վերճէ. 5. վաճէյէ կրճէ. վաճէյէն էյէ պրոճաք. 6. պճրճէ. պրոճէզ Լէզ Լկոր։

Avoir du — aller, ունել անհոգութիւն. անփոյթ լինել. կհոգը, գայգասէօզճաք. Լէկէյէ Լէ Լկոլել վարձանք։

Avoir le prendre et le —, ունել իշխանութիւն ընտրելոյ. ոհէյնէ ոհլոհէյնէ օլճաե։

Laisseron, ր. Laiteron.

Lait, լէ, ար. կաժին. ոհոր. Fièvre de —, տենդ մանասգածին մօր. լօհոռա հէրոռէրնին։

Frère de —, գայեկորգի. ոհոր գորգալը։

Veau de —, որթ դիեցիկ. ոհոր Լէյկն գաոնա։

Vache à —, կով կԼծան. 2. անձն կամ իրք շահաբեր. ոհոհա ալընաճոք Լոնկ. 3. գայոնէլ գէլէ Լոհօռ չէյ։

— clair, չՀուկ. չուր կաճին. ոհոր ասյաս. այան։

— coupé, կաճին խառնեալ. (ասս) գոռըմըշ ոհոռ։

Bouillir du — à qn., առնել ումեք հաճոյ ինչ. պէրէնէն գէյճ պագըշլաճաք Լոնկ Լօշ պէր չէյ Լէնկէ։

Soupe de —, դեղնապղպ ապիտակ. ալըճ սաճան։

Laitage, լէթաժ, ար. կաԼնեղէնք. կերակուրք ի կաԼնոյ. ոհոռէն Լէնկէյէր։

Laitance, լէթանս, Լ էֆ. չանգ։

Laite, լէթ, ձանգ. պալըճ ձկանց։

հիւսակէն, դանդայկիպալ. լէ-
պէհի. Եօրլի-լէ՝ Իշ:

Laconique, լաքոնիք, ած. դիակոնական. կարճառօտ. եր-
կառօտ. վաճիկ:

Laconiquement, լաքոնիքմէն, ած. դիակոնական պայմա-
նաւ. կարճառօտու. համառօ-
տաբար. եր կառաճառ:

Laconisme, լաքոնիզմ, ար. դիակոնականութիւն. դիակո-
նական առացած. կարճառօտ պայման խօսելոյդ. համառօ-
տու ոեօզ. վաճալիք:

Lacrymal, ale, լաքրիմալ, ած. արտասուագ. արտա-
սուական. կիօզ Իւղնա պայքեր:

Lacrymatoire, լաքրիմա-
պուառ, ար. անօթ, սափոր արտասուաց (ի չիրիմս նախ-
նեաց. կիօզ Իւղը ֆպղը:

Lacs, լ, ար. յե. յայ-
չուան. 2. խեղդ. կապ. Հան-
դոյց. 3. դաւան. վարմ. ո-
րոգայթ. կ. կնճռիան. դր-
ժուարութիւն. Իե. Իբնիմ. եր կընոտ. 2. Իլնե. ախյիմ. 3. Ֆաուռու. պատպէ. ապ. կ. Ֆուլիւլնե:

Lactation, լաքթասիօն, Իե. դիեզումն. (ղօճուղու) սիւա էնիւմ:

Lacté, ée, լաքթե, ած. կաթնի. կաթնանդէն. կա-
թնագոյնախառն ճուինալնէն. սիւաթ. սիւաթ բնէնի:

Voie lactée, յարդպզ. ծիր կաթնի. հաճնկէր Եօլու. (կիօյ-
Ֆե) սաման ոզրուզ:

Lacune, լաքէուն, Իե. բնդ-
հատումն կարդի (ի գիրս). (Իլնապու) Եւսնի Ֆնզրդ Իեր:

Ladanum, լադանում, ար. դանդանուն. սպիտակ խունկ. լադին:

Ladre, լադր, ած. բո-
րոտ. ուրուկ. 2. կղիր. մա-
նրակծծի. 3. անպզայ. ա-
յնուղ. 2. Իը. զբ. 3. պատմուզ

Ladrerie, լադրերի, Իե. բորոտութիւն. ուրկութիւն. 2. ապահովութիւն. կծծու-
թիւն. 3. ուրկանոց. հիւան-
դանոց բորոտից. ապյանալոփ. 2. Իբնիզնէլնէ. ֆիկրնէլնէ. 3. ճնապարհանէ:

Ladresse, լադրես, Իե. կին բորոտ. 2. կին կարի ա-
գահ. ապյանալոս. ֆորը. 3. Իէ՛ Իանահէնար ֆորը:

Lady, լէյտի, Իե. սիկին. օրհոդի (յինդիա) հանըմ:

Lagophthalmie, լագոֆթալմի, Իե. անկ նապատատակի. կար-
կամութիւն, կծկութիւն վե-
րին արտեւանաց սինչեւ ի բաց սնալ աչագ ի ներքեւն. Եօճապէի կիօզ. ֆափազնէրն չէՀէլմէն:

Lagune, լագիւն, Իե. ծո-
վալիճ. խաղ. ծովաբաշխ. կիօզնէպ. պերնէզ Իեհարնէրա պէր Իարէզ կիօլ:

Là-haut, լա-հօ, ած. անդ ի վերս. ծագա Եօֆորա:

Lai, aie, լէ, ած. ժողո-
վրդական. աշխարհական. 2. (եղբայր, քոյր) աշխատասէր. վաստակօդ. պահնավէլ. 3. Եղբնէն Եարն (բահնդ, բահնէպ):

Lai, լէ, ար. ազգք. կած. ապ լայզէ. ֆիլոն:

Laïc, ի. Laïque.

Laïche, լէյշ, ար. խոս ինչ վիրաւորիչ լնզուի ձիոց. ա՛ի պէյնի Եարալոյան պէր նիվ օլ:

Laid, aide, լէ, Եա, ած. ագէզ. ժանտատեսիլ. 2. վատաճաք. յոյն. անախորժ. 3. անարժան. անպատեհ. զազիր. լնէյնէն. պէլնէնէզ. 2. պէս. ֆիլնա. նեռզ. 3. ագէս. Եանէզ ընդէզ. ֆնբդար:

Laideron, լէդերօն, Իե. օրհոդ. ագէզ. նէյնէն Իէզ:

Laideur, լէդեօր, Իե. ագե-
զութիւն. 2. յուսութիւն. զազրա-
թիւն. չնէյնէլնէ. Եանէզլնէ-
զէլնէզ. 2. պէս Իէ. ագէս Իէ. Ֆնբդարլնէ:

Laie, լէ, Իե. մատաղ կինճ. 2. շատիզ յանատաքի. պէլէ

զաւփ · գայլկան փոքրիկ · փո-
ղի-ի պատրաստ ։

Lacerne, լատէռն, էջ · կրկնոց · վերկնոց · գոգոն-
ոց · ծանր ։

Laceron, ս· Laiteron.

Lacert, լատէր, ար· սար-
պատամուկն · պէտ ճիճու փոնիչ
պատրաստ ։

Lacet, լատ, ար· ժապա-
ւէն · լար միջոց (կանեփոց) ·
2· խարդ · որոգայթ · վարմ·
(ֆիտիան) պինչ պատրաստ, գօրա-
լար · ինչանգինար · 3· իշխ ·
պատգամ · ազ ։

Lâche, լաչ, ած· ծոյլ ·
յոյժ · 2· անգայտ · անօսար ·
3· խանուս (օդ)· 4· սիսար ·
ծոյլ · կնասու · վերկ · 5· վատ ·
ծոյլ · երկչոտ · 6· վատ · ան-
պատուական · ամօթալից · վատա-
ծին · ինվչիւ · 2· ուխտիւ · 3· ընկ · 4· գո-վվախոխ · ինվ-
չիւ · 5· ինքզինք · գօրգոն · 6·
ալչոտ · նամերտ · ապիկ ։

Avoir le ventre —, ունել
լուծուելու որովայնի · իսկուլը
օլմագ ։

Lâchement, լաչըմէն, ած·
ծուլութեամբ · վերկու-
թեամբ · սկարտութեամբ · 2·
վատութեամբ · անարգանօք ·
ամօթով · ինվչիւչիւչ · ինքզ-
պինձ · գո-վվախոխչիւչ · 2·
ալչոգճա · գօրգոգճա · երկչո-
ւնկիւն ։

Lâcher, լաչ, ն· ծուլա-
յուցուցանել · 2· ծողուլ · 3·
յանձնել · ապատել · արձա-
կել · 4· ձգել · ձեռք գնել · ար-
ձակել · ինվչնկիւ · 2· պրոգ-
ոմագ · 3· չնօգնիւ · գո-բնատ-
ոմագ · 4· պիոմագ · գըլլիոմագ ·
պօլիոմագ ։

— **l'aiguillette**, նասել ի
պէտս · հաճկինք վարմագ ։

— **de l'eau**, սիզել — պէօհիւ ։

— **un vent**, փուրթ հանել ·
ինչ պրոգմագ ։

— **un mot**, — **une parole**,
ասել բնդ խօլ· խոսել ա-
ռանց խարհրդոյ · ապըշնա
ինչինի փիլտրը վէրմէ ։

— **le mot** կամ **la parole**,
յայտ առնել գվերջինն գինս ·
հաւանիլ · ոճն պէհոյը պէօյ-
լիմէ · — պլաշմագ ։

— **un soufflet**, ապտակ հա-
նել · պէլնէ ատրմագ ։

— **pied**, խոյս առնուլ փախ-
չիլ · 2· ոտգի տալ · գիվանել ·
պէվէնէկ գուլմագ · 2· նէ-փէլնէ ·
գո-վվախոխչնէ ինօսլնէրմէ ։

— **prise**, ծածկուլ ի ձեռա-
նէ զրմբառնուացին · յետոյ կալ
ի հալածելոյ · ի կռուելոյ ·
ոչինչ ոչինչ ինոխպատրաստ
պրոգիմագ · գօվլամագան, գով-
չագան ինչի պատրմագ ։

— **la main**, ծուլացուցանել
զառանձն · տալ աւելագոյն
ապատուհամբոյս · 2· գիվանել
ի պահանգմանդ · նուազցու-
ցանել զդինս պահան-
գուցս · խոսլուչնը պրոգիմագ ·
ղէյապիճի պէրգէսնէնի վէր-
մէ · 2· ինալագճագան ինչի չե-
փէլմէ · խոնգոփէյ պէհոյը ե-
պէլմէ ։

—, ն· ծուլանալ (պղեղան) ·
արձակել (հրացանի) · ինվչե-
լել · պլըչմագ · պօլանմագ ։

Se —, ն· խօսել բանս առանց
խարհրդոյ · խօսել յախուռն ·
2· ծուլանալ · արձակել
(հրացանի) · փէլէհնգոգնէ
լափըրդը գլմէ · պղըշնա ին-
չինի պէօյչէմէ · 2· ինվչե-
լել · (ինէ-ֆէ) պօլանմագ ։

Lâcheté, լաչըթէ, էջ ·
ծուլութիւն · սկարտութիւն ·
2· վատութիւն · երկչոտու-
թիւն · 3· անարգասիրութիւն ·
վատամարտութիւն · յոռու-
թիւն · ինվչէլիկ · ինգոն-
ըղըլըք · 2· գօրգոգլըք · 3·
ալչոգլըք · գինոալըք ։

Lacinié, ée, լասինիէ, ած·
յատատեալ · ճեղքեալ (տե-
րեւ կանկայի) · ատփըսագ
վէ չօք խորըգիլը (խոփրագ) ։

Lacis, լասի, ար· գործած

ան. 2. վասն այնորիկ. այնուհետև իսկ. ծոպան պէրճ. 3. ուրեմն իրին։

Par —, անուն. ընդ այն. 2. տակին. այսուհետև. երբոպան. 3. պատասխան. պատանդ. պէսպէսիկ։

Là-bas, ած. անդ ի խոնարհ։ ուրտա ալտագա։

La, լա, ած. վերջերորդ նշան երաժշտական. մատիտիկ ալիընձը նչան։

Labarum, լապարօմ, ած. խաչանշան դրօշ կաստանդիանոսի Մեծի. գօնոնեան ընծանուան խոսիս հաչուսան ճա՛ղը չերւիճի։

Labdanum, ած. Ladanum.

Labeur, լապէօր, ած. աշխատութիւն. վաստակ. ջանք. զահմէն։

Labial, ale, լապիալ, ած. շրթնական. շրթանց. շրթհէ. փափաղ պայիր։

Labié, ée, լապիէ, ած. շրթնաձեւ. փափագ պիչիճի (չիչէ)։

Labile, լապիլ, ած. Mémoire —, տկար, զապիսպիսան սիսար. առնուլան, պէչէյէճեն չիճն։

Laboratoire, լապօրատուար, ած. գործանաց (քիմիական). (փիճուչըրըն) էչէյէցճէ էրէի, օտաը։

Laborieusement, լապօրիէօզման, ած. ամենաշխատութեամբ. չօք զահմէն էչէ։

Laborieux, euse, լապօրիէօ, էօզ, ած. աշխատասէր. ծանրաստպուռակ. 2. գործասէր. աշխատասէր. զահմէլի. ուչուչլի. 2. չանէրլան։

Labour, լապուր, ած. վար. հերկ. չէնջի ալուրմէ. նոպատ։

Labourable, լապուրապլը, ած. հերկելի. վարելի. մշակելի. չէնջի ալուրլուբ. էչէնէլէր։

Labourage, լապուրաժ, ած. հողագործութիւն. արօրադրութիւն. հերկ. էփչիճիլիք։

Labourer, լապուրէ, ն. արօրադիր առնել. հերկել. վարել. մշակել. 2. աշխատել. բազում ճգնանս կրել. 3. քերթել (նաւու, խարտախ) գյատակ ծովու. 4. փորել, խորխորել (իլլոգան) գհող. չէնջի ալուրմէ. ընօքրոք ալուրմոք. էչլիքոք. 2. չաղըմոք. չօք չէյ չէրոք. 3. (ձիի պէրճէր) պէնիչլէն ալիընծ ալուրանքրք չելչոք. 4. (նաւ ալչանը) ընօքրաղը գոպմոք, ալի իսալ կրնոք։

— sa vie, բազում վիշտս վշտանալ. բազում վշտաց կեանս վարել. չօք ալքիչէն չէրոք. չօք ալչոքգոն էչէ կօմբ ձերչոք։

Laboureur, լապուրէօր, ած. հողագործ. հերկաճար. չէնջի ալուրճի։

Labyrinthe, լապիրէնթի, ած. բանտի բազատաձեւ. գաղիրինթոս. 2. խառնակութիւն. տապնաստ. վարանք. 3. ներքին խորշ ականջաց. խառնըվճոճ. ծալըվիճ. 2. պողպող. ալքէր. լաքարըղ չէյ. 3. գուլոքի պօլսոպոճը։

Lac, լաք, ած. լիճ. ծովակ. ձէօլ։

Lacer, լասէ, ն. պնդել, կապել ժապաւճիաւ. 2. եղանել շան ի վերայ մսատեսի. 3. ամփափել, կապել զատապատան ի ձող առապատաց. գոյլան, չէրէք, փօրթէլ էլէ պողլոմոք. 2. պէչի փօօքէյէ ալմոք. 3. էրէլէնէ պէրէյէ պողլոմոք, պէվէրմէ։

Lacération, լասէրասիօն, էք. պատառումն (ծոպղծոյ). (պէր գհատրէրոլը) էրբրնմա։

Lacérer, լասէրէ, ն. պատառել (գմուրհակ). (պէր պէնոպի) էրբրնմոք։

Laceret, լասըէ, ած. շատ

Kermesse, ֆէռ-մես, էդ։ Հանդիսական ուրնամանաւոր ի Հոլանդիա։ Ֆիլէմոն։ Վէյլ-ֆիլիպ մեծ վէյլ ընդհանրական տօնավաճառ։

Kilo, ֆիլօ, } ար. Հազար։
Kilogramme, ֆիլօգրամ, } բազմամ. կշռի մի հազարիա. Ֆիլոնատա ալ ըսուածը ի Գաղղիա. Ֆրանսական մեծ կշռաքարը ի Բարիզ։

Kilolitre, ֆիլօլիթրօ, ար. Հազարաչափ. չափ մի հեղ (յատկապէս)։ ալն լիթր։

Kilomètre, ֆիլօմէթրօ, ար. Հազարաչափ. չափ մի հեղ (ուղղով)։ ալն մեթր։

King, ֆինկ, ար. Les cinq kings, Հինգ կրօնական եւ բարոյական մատեանք Կոնֆուկիոսի առ Հնդս. Ընտանեկան կրթութեան պէտք ալն ի նոսա ուսանելիքներն։

Kinine, ր. Quinine.

Kino, ֆինօ, ար. խիժ մի յատուկ ծառի. ալր նեղ գօյնս ծերմերը սուր։ [վանող. ֆեօդ։

Kiosque, ֆեօսք, ար. Հանգստարան։

Kirsch, ֆիրշ, } ար. կեռասի
Kirsch-wasser, ֆիրշ-վասս, } ջուր. ֆիլտրած կոճկոճ։

Klephte, ֆլէֆթ, ար. աւազակ. ասպատակաւոր (պատմական ի Յունաց յերկիր Յունկաց)։ Իւնանիէրեցին Օմանլը ետքը պատերազմ ընդ Յոյն ազգաբնակ Կլեֆթներն։

Knout, ֆնութ, ար. տանջանք խարազանի ի Մուսկովս։ 2. խարազան. արջառաթել։ Պոռօվէնդանա պէտք նեղ հարը խոխոջեսի։ 2. հարը. ծեծրօպ։

Kopeck, ֆօբէկ, ար. կոպէկ. պղնձի լումայ Ռուսաց. Հարիւրերորդ մասն Ռուբլիայ. Ֆօբէկ. ֆարթօվնըցի ընդ պէտք հնանալ։

Kouan, ֆուան, ար. առնէկ ինչ յորոյ սերմանցն կազմի սուսը. Ֆօսֆորհանդան ալ ոյց ընծան պէտ նեղ ֆիլան։

Kremlin, ֆրեմլին, ար. ապարանք կայսեր Ռուսաց ի Մոսկուա. Պօռօվէ ընդերնօ-Պօռօվէսկոյ պէտ։

Kreutzer, ֆրէօցէռ, ար. գերմանական լումայ. վաճառեւորդ մասն փղորիկ. ֆրանքան. ֆրոյցէր։

Kurtchis, ֆէռչի, ար. յատաղտակունդ. Հեծելազօր Պարսից. Ագֆղանան ալֆհիլէրի։

Kynancie, ր. Esquinancie.

Kyrielle, ֆիրիէլ, էդ. Տէր ողորմեա. 3. շար. տողան. չղճայ. դումարութիւն (կռատամարանաց, խոժռատ աճառանաց)։ Լիմանիյէ. 2. սբ. բա սբրա. պիւէ պիւլ (պիւէմ պէօլլէր)։

Kyste, ֆէսթ, ար. բուշտ. Հեմֆայից պատուճն մարմնոյ ի ձեւ փամփշտի. ֆեսթէլէր լնէ, սա։

Kystique, ֆէսթիք, ած. բշտական (պատուճն)։ ֆեսթվարի (սբ)։

Kystotome, ֆէսթօթօմ, ար. փամփշտահատ (գործի)։ Ընդնալանալնի(հալափօսչռանան) ֆեսթէֆ սլէմ։

Kystotomie, ֆէսթօթօմի, էդ. փամփշտահատումի։ Ընդնալանալնի ֆեսթի։

L.

La, լա, դեր, էդ. զնա. զայն. մատ։

Là, լա, ած. անդ. անդր. օրատա. օրայս։

Çà et là, սատ անդ. յան եւ այր. այսր անդր. օրատա պատրատա. փոփռատալըն. օրայս պատրայս։

Dès-là, յայնմ հետէ եւ այսր. յայնմ ժամանակէ հե-

արբաբաութիւն. 2. արդարանալն. արդարութիւն. 3. պատճառք արդարացուցանելոյ. պատասխանատուութիւն. հաստատութիւն ստուգութեան. 4. երկայնութիւն տոկից նշանագրաց շարելոց. ասղագործութիւն. ընդօրինակ. ասղագործ երիմ. ֆեյզան հմ-ոբ հագիւ. 2. ասղագործ չբմա. (իմաստասիրական) էպոս օլմա. 3. ներվեիթ խոպոիը. ասղիհալնին ղասափք երիմ. 4. ինկող խոշընդոտք սըրտնէն ասղագործ պատմութիւն։

Justifier, ժուսթիֆիէ, ն. արդարացուցանել. չատագովել. ազատել. արձել. 2. ճշմարտել. ստուգել. հաստատել. հաստատմանցուցանել. 3. յարգարել. յերիսրել զերկայնութիւն տողից. ասղագործ ըլնալնա ընդօրինակ. ասղագործ փափ ըմիրմէք. ասղագործ, փափ ըմիրմէք. ինկնալնը երիմէ. 2. ինհիրիք, խոպոի երիմէ. 3. ինկնալնին ղասափք երիմէ. 4. ինկող խոշընդոտք սըրտնէն ասղագործ պատնա չիւզմէ։

Juteux, euse, ժիւթօ, էօզ, աք. հիւմալից. ասղագործ (ինֆիլէյ)։

Juvenil, ile, ժիւվէնիլ, աք. երիտասարդական. ինճնէյնէ պիրիսլէնէ. ճիվանի։

Juvenilité, ժիւվէնիլիթէ, ն. երիտասարդութիւն. պատանեկութիւն. ինճնէյնէ ճիվանլըք։

Juxtaposer (se), սը ժիւքսթափոզէյ, 3. գալ, յարել առ միմեանս. յօդեալ միասնալ. խառնիլս ինէյող պիրէյնէ, փասըմաք։

Juxtaposition, ժիւքսթափոզիսիօն, ն. գալն առ միմեանս. առընթերյաւելութիւն. խառնիս ինէյող պիրինէյնէ, փասը։

K

Kabak, փապաք, սբ. աշխարհաւանդ ի Ռուսիա. Պօփօվխոնդա մէյխանէ։

Kabin, փապէյ, սբ. առաջամանակեայ ամուսնութիւն (առ Պահմանականս). փէսալիք։

Kacy, փասի, սբ. ծառինչ ի հընդիկս յորմէ կազմի նաւակ. պիր ճինս ագաճ։

Kahouanne, փաուանն, ն. վիշապակոյտ. պիր նէվ ֆօպոք։

Kakatoes, փափագոս, սբ. պապակայ գարգմանականաւոր. էրկէնդիլ փափաղան։

Kali, փալի, սբ. փշալից աշնան. տունկ ինչ ծովզերեայ. սիփէնէլ չօզլէ։

Kan, փան, սբ. իշխան, հրամանատար թաճիարաց. 2. կուսակալ պարսից. 3. խան. իշխան. թաճիր խանը. 2. Ամէրխանը. 3. խան. փօնափ։

Kandjar, փանճար, սբ. գաշոյն. խանճէր։

Kanguroo, փանկուրօ, սբ. ագեվազ. անասուն ինչ չորքոտանի. գանկուրօ խոպիր օլանան հայվան։

Kaolin, փաօլին, սբ. հող ինչ ճենական ապակւոյ. պիր նէվ ֆապֆօրի ինօրթոլը։

Karabe, փ. Carabe.

Karat, փ. Carat.

Karata, փաթափա, սբ. ամերիկեան ձամպակ. Ամերիփափա պիր նէվ խօտ ագաճը։

Karmesse, փ. Kermesse.

Katakoua, փ. Katatoes.

Kératophyte, քէրաթօֆիիթ, սբ. եղջերաստեղ. կորալեան փայտս. սերճան օթաղնա։

Kermès, քէրմէս, սբ. որդան կարմիր. Հատք որդան կարմրոյ. եէրմէզ եէրմէզ պընէթ։

առ. ոյի ձայնաւորի Jusques), նե. մինչեւ. մինչ (պատրաս) պատ. Ըստ. ճեպաբար:

Jusquiame, ժխ-ուքիամ՛, նէ. բանջ. տունկ մինչ. ալէնի օքնա:

Jussion, ժխ-ուսիօն, նէ. հրամանն արքունի. հրովարտակ. ի՛րի ինձնաբ. գե-հիւրելիս ֆերման:

Justaucorps, ժխ-ստօքօռ, առ. գրատ մինչեւ գոնատկա. տիկնոջ+ նէրնէյէն ելեր:

Juste, ժխ-ստ, ած. արդար. իրաւ. իրաւացի. ուղիղ. օրինաւոր. 2. արդար. բարեպաշտ. 3. պատշաճ. վայելուչ. 4. ճշդիւթիւն. ճիշդ. 5. նեղ. անճոռնի. կարճ. 6. քաշածիպ. դիպաղն գո. հաբեթ. ապուկերել. փօղրաս. 2. առնէհ. պչանեցնել. 3. գնահատել. ծայրը. 4. իրաս ընեմ. սահիհ. 5. փար. ուբնը. 6. էյի նիշաներ: —, } ի. արդարամբ ընեմ:

Au —, } ուղղութեամբ. քաջ բարով. 2. ըուն. հաւասաւտա. ճշդիւթիւն. ճշդիւ գտած. հաբեթ նաղրէ. փօղրաս. էյ. 3. ընեմ. իրաս ընեմ. փօս փօղրաս. ընտիբ:

—, ար. արդար. ուղղագրեմ. 2. վիճարկու չինական կանոնաց. ապէհ, ապիւ ապամ. 2. ենօյնէ գործերէն պէր ցնծա իրեն բարեպատ:

Justement, ժխ-ստըման, ած. արդարութեամբ. իրաւամբ. 2. ճշդիւ. ճշդիւթիւ. հաբեթ նաղրէ. ապատկերի էյե. 3. իրաս ընեմ. ապէս:

Justesse, ժխ-ստես, նէ. ուղղութիւն. ճշգրտութիւն. պատշաճութիւն. 2. կորովութիւն. արութիւն. քաջութիւն. պէտրիսուիէնս. ընեմ. գործէ. պահանջուէ. 2. ենէյէ. գնչրէ. գնչրէ. ակռա. սահիհ. սահիհ. սահրէ:

Justice, ժխ-ստիս, նէ. արդարութիւն. աստուածութիւն. 2. իրաւունք. 3. արդարութիւն. բարեպաշտութիւն. ուղղութիւն. 4. դատաստութիւն. իշխանութիւն. 5. սահման դատաստանի. դատաստ. 6. կախաղան. խեղդան. ապատկերի. հեռագրատելեֆոն. 2. հաբեթ. 3. օդ բաշխան. սահ. ենհվէ. պչանեցնել. 4. հեռագրել. գործ. 5. հեռագրի. հաբեթվէր. հեռագրա. 6. պար ապաճ:

Faire — de qn., դատել. պատաժել ըստ իրաւանց. պատաստհատել ըստ արժանեաց. ճերգործ վէրտէ+:

Rendre —, իրաւունս առնել. դատ առնել. հաբեթնէ հաբեթ եմիս+. էբէրմբնը ճայրէնչինճ գնահ+:

Justiciable, ժխ-ստիսիա-ուլը, ած. դատելի. անկեալ ընդ դատաստութեամբ. ուրուք. պէր գործերէն հեռագրելի ընալ:

Justicier, ժխ-ստիսիէ, ն. պատժող ըստ դատաստճառին. կախել. գլխատել. ապանահել. ճեպաբար ենթրա եմիս+. ընեցնել եմիս+. առնամ. պահ. ըմբը գործ+. գործ. 2. դատաստ. ապատկերի. 3. հաբեթ. ապատկերի ենթրաբնա հաբեթը օլան:

Justifiable, ժխ-ստիֆիէ-ուլը, ած. զոր մարմի է արդարացուցանել. խոչբ գործ:

Justifiant, ante, ժխ-ստիֆիան; անթ, ած. արդարացուցիչ. արբարար (հաւատոյ, շնորհ.). ապատկերիչի (տիւ, ըստիճ). գործ ենթրա հաբեթ:

Justificatif, ive, ժխ-ստիֆիքատիֆ, իվ, ած. արդարացուցիչ. աստուծի. հաստատիչ. աստուածութեան. ապատկերի. ենթրաբնա ենթրիճի. ենտրէ ենթրէ. առնիհկէնէն ընաբնի ենթրէ:

Justification, ժխ-ստիֆիքասիօն, նէ. ապարացուցանելը.

Jurande, ժէ–ռանդ, նբ. գլխաւորութեան, վերակացութեան արուեստաւորաց. 2. գլխաւորք կամ վերակացուք արուեստաւորաց. ընդհանուր ժողովը. 2. ընդհանուր ժողով։

Jurat, ժէ–ռա, ած. պատրաստեալ, տասիկան ծայրագոյն քաղաքի գաղղիացւոց. զօրաւոր երդում կամ ուխտ։

Juratoire, ժէ–ռատուար, ած. Caution —, երդմնական երաշխաւորութեան, խոստումն յաւելեալ. ինքնին ակօզ վէրմէ։

Juré, ée, ժէ–ռէ, ած. երդեալ. 2. անհաշտ (ժողովական). ինքնին. 2. ոտրըշմէզ (խօսի)։

—, ած. վերակացու, տեսուչ արուեստաւորաց. 3. երդեալ դատաւոր քաղաքացի. ընտրեալ ժողովրդեան ժողովոյ. 2. երդմնակալ։

Jurement, ժէ–ըմէն, ած. երդում (վայրապարք). 2. հայհոյութիւն. նզովք. (ազնէրբ) ինքնին. 2. ժէ–ֆէ–բ. ակռ պատ։

Jurer, ժէ–ռէ, ն. ը. երդնուլ. 2. հաստատել, խոստանալ երդմամբ. 3. նզովել. հայհոյել. 4. չմիաբանիլ, լինիլ հակառակ երկուց դատնոց ընդ միմեանս. 5. մոլեգնիլ. 6. ճաղնչիլ (նռւագարանաց). ինքնին կրնայ. 2. ինքնին ներդաշնակ կրնայ, ակօզ վէրմէ. ահա թէ ւորն կրնայ. 3. ժէ–ֆէ–բ կրնայ. լաւնկն օգտաւոր. 4. էժէ բնաւ պէրթոլբինք ասյմամբ, ընդդէմ օրմէ. 5. պէօյէ–րմէ. 6. (փնտան) ճըղըմէ։

Jureur, ժէ–ռէօռ, ած. չաստրգուն. երդմնահար. հայհոյիչ. ամէն ամէն ինքնին կոպան. ժէ–ֆէ–րպազ։

Juri, տ. Jury.

Juridiction, ժէ–ռիթժ–ոյէն, նբ. իշխանութեան դատաստան. իրաւարանութեան. 2. տեսչութիւն դատաստանի. դատաստան. գործ. հէ–ժէ–ռի. 2. համհէմ. գործակալ։

Juridictionnel, elle, ժէ–ռիթժ–ոյէնէլ, ած. իրաւարանական. գործակալի։

Juridique, ժէ–ռիտիք, ած. իրաւացի. դատաստանի. ընդունելի։

Juridiquement, ժէ–ռիտիքման, մ. իրաւացի ապացոյցներու. քան իրաւանց դատաստանի. ընդոծ. ընդունելիօրէն։

Jurisconsulte, ժէ–ռիսգօնսիւլթ, նբ. իրաւագէտ. ի'հնի ընդ. գիտնական։

Jurisprudence, ժէ–ռիսբրուտանս, նգ. իրաւագիտութեան. 2. ապացոյց դատաստանի. ի'նչ ընդ. ի'նչ գործ. 2. ընդունելի վճռից։

Juriste, ժէ–ռիսթ, նբ. իրաւագէտ. օրէնսուսոյց. օրինագէտ. ի'հնի ընդ։

Juron, ժէ–ռօն, նբ. երդում. երդում սովորական. հայհոյութիւն. նզովք. ինքնին. պէրինէն ապիկն ինչ ինքնին. փէ–ֆէ–բ. լանկն։

Jury, ժէ–ռի, նբ. երդեալ քաղաքացի դատաւորք. 2. ատեան, դատաստան քաղաքացի դատաւորաց. 3. ժողով երդեալ հոգաբարձուաց. ընդհիբլէնբրէն ամէն ինքնին հաւիմբոր. 2. ընդհիբլէի հաւիմբոր պէվոնը. 3. ինքնին մէնթմաբլոր մէճլիսի։

Jus, ժէ, նբ. հիւթ. աւիշ մսոյ. 2. արգանակ. էօղ. (լիմոն) ասյաս. ընտրկն. 2. կն ասյաս։

Du — de la vigne, կամ de la treille, արիւն խաղողոյ. քան արեւոյ. գինի. ընդոզ։

Jusant, ժէ–զան, նբ. նաւագնաց ջուրց ծովու. փընիզ ասյասնաւն կնոպ. ճէզը։

Jusque, ժէ–սք, (երբեմն

հել. համարել. կարծել. իմանալ. գաւառ մուօք. լիբրեաւ կեօրեփ. պոլո ֆեսեփ. հեսաւ կեմեփ. 2. ուր-ևնանեփ. ծըլաս կեմեփ. անլամաք. ոսանամաք. ըհնեին, ահեսաւ կեմեփ:

Jugulaire, ժան-ֆիլեր, ժ. (երակ) փողական, կոկորդական. պօղալ (պամբը):

—, ն. փողական, կոկորդական երակ. 2. ծնօտակապ (ասղաւարտի զինուորաց). պօղալ պամբը. 2. (պիեր ֆեսեղեն) ջեներ պալը:

Juif, ive, ժան-ֆէ, ֆէվ, ա. եւ ն. Հրեայ. 2. վաշխառու. որ վաճառէ ծանրագնոյ զօպաքաղ. եհեհաոթ. 2. ոսոսմըլբէն. պեհալը ասիան. սաիրպալը. էբֆէր:

Riche comme un —, ղեծաստուն, ընչաւէտ յոյժ. չանելիլ էնոյն:

Le — errant, (մոսգաձին) Հրեայ թափառական ցավօձան աշխարհի. 2. այր երբեմն եւ սաստանալ. այր որ յար ի շարժման կայ. ոբեռնանէն ազնուապէս պիր ոբեպէյէ կեղեր զանն օլսնան եհհաոթ. 2. ֆոսորըզ, ոբոբրլին ֆիճանէ:

Juillet, ժան-յիէ, ա. Յուլիս. Յունիսս ամս. Եսալեօս ա:

Juin, ժան-էյ, ա. Յունիս. Յունիսս ամս. Եսանիօս ա:

Juiverie, ժան-վէր-ի, ն. Հրէանոց. թաղ, փողոց Հրէից. 2. ախրդ տուրեւառ. ուժգին սաակոսիմիւն. էբֆըտըբէ. Ըշֆէր ֆաղալըբէ. էբֆէրըբէ. 2. Խոյըզ պաղըրըբէ. էբֆէրըբէ. էնիլիանիբէ:

Jujube, ժան-ժիւպ, ն. յուջնաց. պտուղ մի. Հեանաոպ:

Jujubier, ժան-ժիւպիէ, ա. յուջնապի. ծառ մի. Հեանոպ պալը:

Jule, ժան-լ, ա. ազգ մի միջատի. 2. դահեկան մի. Իսուդացուց. պիր ոբյ պիօճիւ. 2. պիր ցիւս ինանիլասըբէ:

Julep, ժան-լեբ, ա. ասլարակ (ժաշկական). ցիւլոպ:

Julien, enne, ժան-լիէն, են, ն. Յուլիոսեան (ամ, շաբաթ). Եսալեսաոթ:

Juliennе, ժան-լիեն, ն. գիշերական մանիշակ. 2. Թաո ի բանջարեղինաց. պէսյեփ ֆէրեսէ պեհէֆէկեսթ. 3. սեղպէրեն չօրսաոբ:

Jumart, ժան-մար, ա. ի շացուլ. ձիացուլ. մուացածին անասուն ծնեալ ի ցլոյ եւ ի մատակ իրոյ. պիր նեվ չեճա:

Jumeau, melle, ժան-մօ, ել, ա. երկուորեակ. եսիչ. էիֆէ:

Jumelles, ժան-մել, ն. յ. կրկին սիւնք կամ զոյգ մի ձոզոց ի միբեներս. 3. երկուորեակ երէզ ի կնիքս. 3. երկուորեակ հեռադէտ. պեռնէ-նէ-լէրեսթ պիր էիֆէ ոբբըֆ. 2. պ-հեհ-բլէրեսթ պիր էիֆէ իռճէպաղ. 3. էիֆէ իեհլերօ պ-ոբպէնէ:

Jument, ժան-մոյ, ն. զամբրկ. ձայրկ. մատակ ձի. ֆըսրաֆ:

Juncago, ժօնֆաւօ, ն. գիբր գոտոց. բոյս ինչ ջաձրի. պիր նեվ սաղ:

Junon, ժան-նօյ, ն. հեբայ. ատող ինչ պնայուն. պիր ոբյեսթբէ:

Junte, ժօյթ, ն. հոգաբարձու ժողով Պապեիայացւոց եւ Վենետիանեացւոց. իսֆանեա վի փըրնաֆթալ պէվիբ-ոբնիեսթ պիր նեվ լսոբա:

Jupe, ժան-բ, ն. կռնիկեն. պարեգօտ կանայի. ֆեհեան:

Jupiter, ժան-ընիբեռ, ա. Ամպրոգ. լուսնիմագ. ատող մի. պնայուն. 2. ադաղ. պելիսթբ. իսրիսաթ. 2. ֆալս:

Jupon, ժան-բօյ, ա. ներբեն կռնիկեն. վուսակ կաղացի. ֆըսոտ իվ ֆեհեանբէ:

դատաստան. ա՛ֆվէ պէտքոտ ֆոպանմա էչին վոճկոյ օլանը իճրա կիմկէ։

Faire —, խառնակել, եղծանել գկատղն. օյոնոտ ֆոբըլընըմֆ, պօղմֆ։

—, ած. յիսնամեայ ի պաշտաման խմբէ. եւլէ եըւըբֆ (եղէփար)։

Jucher, ֆէ՛ղէ, ը. հարօրանալ. դադարել հաւուց ի վերայ ձողոյ. 2. քնանկել ի բարձր եւ յանարգ բաժնի տան. ֆոալ ֆօնմֆ. պէ՛նէմէ. 2. էն նէ՛տէֆ վէ ֆէնոտ պայրէտֆ օղոտրմֆ։

Cheval juché, երիւար ուսուցեալ, կարկառեալ կոճիւղօտ պօֆոտղա ոէ՛նպէտրմըլէ ան։

Juchoir, ֆէ՛ղոտտ, պրտադար հաւուց. պէ՛նէտ. ինտէլտրըն ֆօնտճմֆ ըըպոտղոտ։

Judaïque, ֆէ՛ֆպէֆ, ած. հրէական. յուդայական. եէհո՛ֆէյէ պէ՛նէտըլըէֆ։

Judaïser, ֆէ՛ֆպէղէ, ը. հրէանալ. գհետ գնալ գհրէական օրինաց. եէհո՛ֆէլէր այինինէ ոէ՛տ՛ֆ կիմֆ։

Judaïsme, ֆէ՛ֆպէղմ, ար. հրէութիւն. յուդայութիւն. էէհո՛ֆէլէֆ։

Judas, ֆէ՛ֆտ, ար. ցուդայ. 2. մատնիչ. սիրանենգ. 3. ծակ, փապ հայեցիկ ի տախտակամած յատակի տան. ե՛ֆտ. 2. խոյին. 3. ոլոպէֆ ֆոնտ պօֆմ էչին պէօղէմէֆ ոըըմըղ պէլէֆ։

Judée, ֆէ՛ֆ, էֆ. Հրէաստան. եէհո՛ֆէնտ։

Judelle, ֆէ՛ֆէլ, էֆ. փարփար անէսմէյր. ֆծուչուն ինչ. ֆոբտ անղըլ։

Judicatum solvi, ֆէ՛ֆիֆտտ ոօլվի. **Caution —**, երաշխաւորութիւն ծախուց դատաստանի պահանջեալ յօտարական դատախազէ ընդդէմ գատղիացւոյ. մահէմէ ֆէտըլիֆինի էօրէմէ էէֆօլէրի։

Judicature, ֆէ՛ֆիֆտտ, էֆ. դատաւորութիւն. ֆոըըէֆ։

Judiciaire, ֆէ՛ֆիֆէ, ած. դատաստանական. դատաւորական. 2. աստեղագիտական (ճար.). ըէրի. ֆոտրըյտ ֆէ՛նէֆէըէֆ. ժահէֆմէֆէ օըան. 2. ֆէ՛համէֆ. պէր պօվտ ժաղըհամըղոտ ոէօյկէնէն (էֆըտ)։

Astrologie —, կարծականաստեղագիտութիւն. քաւդէութիւն. ֆէ՛նէճճէմըղէ։

Judiciaire, ֆէ՛ֆիֆէ, էֆ. դատաստան մտաց. կարողութիւն դատելոյ. ֆէրտաէ՛ն. ոէ՛ղ։

Judiciairement, ֆէ՛ֆիֆէ՛ճմէ, ած. դատաստանաբար. դատաստանի պայմանաւ. քաւօրինաց դատաստանի. ըէ՛քան. ժահէֆմէ ըտտրտէ՛նէյըէ։

Judicieusement, ֆէ՛ֆիֆէօըճմէ, ած. հանճարով. խմաստութեամբ. ֆէրտաէ՛ն, ոէ՛ղ իըէ։

Judicieux, euse, ֆէ՛ֆիֆէօ, էօղ, ած. կարողամիտ. հանճարեղ. խորհրդական. խմաստուն. ֆէրտաէ՛ն ըէ՛ֆ. փէրտայէ՛նէֆ։

Juge, ֆէ՛ֆ, ար. դատաւոր. 2. միջնորդ. իրաւարար. 3. ընտրող. դատաւոր. ճանաչող. ֆոպը. հաւէմ. 2. փյոնճը. հէ՛ոլհ. 3. ոէ՛ֆէյէ՛նէղ. ոընտ։

Les Juges, Գիրք դատաւորաց. ա՛ֆրէ ֆտ՛ոլմ։

Jugement, ֆէ՛ֆճմէ, ար. դատաստան. վճիռ. դատակնիք. 2. միտք. խմաստութիւն. հանճար. 3. դատաւճիռ. դատաստանի մտաց. ընտրութիւն. 4. կարծիք. ըէրէօմ. հէ՛ոմ. ոէ՛ճէլ. 2. ֆէրտաէ՛ն. ոէ՛ղ. ֆտ՛ավվէ՛նէ ոէ՛ֆէյէ՛նէղ. 3. ահէմտ. ընէմ՛նէղ. 4. ֆըյտտ. ղոնն. րէ՛էյ։

Juger, ֆէ՛ֆէ, ը. դատել. իրաւունս առնել. վճիռ հատանել. ատհմանել. 2. խոր-

Journée, ժամանակ, եր. ցերեկ. տիւ. օրն ողջոյն. 2. գործ միայ աւուր. գործ վարձաւորութեան. 3. առօրեայ վարձք. 4. միայ աւուր գնացք ճանապարհի. 5. ճակատամարտ. օր պատերազմի. ինանալ. ինանը. 3. ինանալ իւ. ինանալիւթիւն. 3. ինանալ. 4. ոչ ինանալ իօլ. 5. ճիշտ. ճշտիւ ինանալ:

Vivre au jour la —, կեալ առօրեայ վարձաւք. 2. չհոգալ ոչինչ. ինանալ գործել իւրեանց ինանալ իւրեանց. ինանալիւն ելոյթ. 2. իւրաքանչիւր օրուընջ պէտս:

A grandes journées, շատ պատ. մեծամեծ (ընթանալ). աճելիք իմն:

Journellement, ժամանակէ, ած. օր յօր օրէ. գոր հանապազ. ինան ոչ ինան. հետ ինան:

Joute, ժամ, եր. մրցում. հակառակութիւն. հակամարտ. տեղատեղի. 2. կռիւ (պատերազմի). ոչ իւրաքանչիւր մըրտիկ, ճիրիս օգտանալ. 2. (խօսք) պերճախօսութիւն:

— sur l'eau, պղտնամարտ ի նաւու. գոյութիւն իւրաքանչիւր հոգալ օգտանալ:

Jouter, ժամել, ր. մրցիլ հակառակ. 2. մարտանալ. կռուիլ. մրցիլ, ճիրիս օգնական. 2. չափիլ. նիզա եմնալ:

Faire — des coqs, ի կռիւ ածել կամ հանել զարհատարս ընդ միմեանս. խօսակցիլ պէրճ պերճախօսիլ:

Jouteur, ժամիկ, ար. հակառակամարտ. ար մրցինակ. մրցիլ օգնական:

Jouvence, ժամանակ, եր. La fontaine de —, աղբիւր երիտասարդութեան (բան առասպելական). ա՛պ հայտնի չէ:

Jouvenceau, ժամանակ, ար. պատանի. ինձ օձան. պճնի գոնը:

Jouvencelle, ժամանակ, եր. աղջիկ մանկամարդ. օրիորդ. ինձ գըզ:

Jouxte, ժամանակ, նե. կից. հուպ. 2. բան. համապատ. նըմանապես. ետքը. 2. ինձ ինդրէ:

Jovial, ale, ժամանակ, ած. զուարճ. զուարճալից. շող:

Joyau, ժամանակ, ար. պարգ ականակապ. ինճկուհէր նանդ. բըզէ:

Joyeusement, ժամանակօզբ, ած. զուարճութեամբ. շողունչ:

Joyeuseté, ժամանակօզբ, եր. խաղալ եւ ծաղր բան. խնդակատակութիւն. ծաղր. շոփ. լռիկ:

Joyeux, euse, ժամանակօ, էօզ, ած. զուարճապին. ցնծալից. խրախ. 2. (ձայն) զուարճութեան. ուրախարար. զուարճարար. շող. անվնաս. նանդ. 2. չողունչ ողողուն. ինճ՛ պէտք ունի:

Jubé, ժինանակ, ար. բեմ կամ պատշգամն ծառ ի դառ եկեղեցւոյ. փիլոնանին պաշ հիմարացնա ետքն ինմոեր ետ ժողովրդեան աղաղակեցեք:

Venir à —, հասանել, հասանակել բանի. գոր անկ բանի օգտի:

Jubilaire, ժինանակ, ած. յոբելեան (տարի). 2. յիշատակ (ի մարդապետութեան). եկած էնալ պատմ ինչ ինձան պանծալի իմնափ պոյեր. 2. եկած էնալ (հանդերձ):

Jubilation, ժինանակօզբ, եր. ցնծութիւն. շողունչ. անվնաս:

Jubilé, ժինանակ, ար. յոբելեան տարի առ Հրեայս. 2. յոբելեան ներողութիւն. եկհատ փլէրին եկած պատմ պէր պանծալի իմնափը. 3. Իմ փոփոխանակ վերինձան ինատանդ ա՛ֆվի պինանատ:

Faire son —, կատարել զոհ. մինայն պարտս հոգալ ի կանոնակէ յոբելեան ներող-

Jouffu, ue, ֆու֊ֆլի֊, ած. մեծայտ. պոչի֊ւ֊ խոնթիլը։

Joug, ֆու֊, ար. լուծ. 2. ծառայութիւն. գերութիւն. պատնաւորաբ. 2. ենթիլի֊։

Jouir, ֆու֊իռ֊, ը. վայելել. ըմբռնիլ. զբօսնուլ. 2. առացեալ ունել. ժառանգել. 3. ունել. հաղորդութիւն. կենակից լինել. ընդ ումեք. ուֆֆածը ունէր֊։ ֆայտ պատճառ. պիէնին էջեփարթ. 2. ենթինի֊։ ֆալ֊ի֊ 3. պէրէնալէ ենօրհուլի֊, ալֆաուը օյճաք։

— de l'affliction de qn., խրնգալ, ատնհար լինել ընդ ֆիդուսաութիւն ուրուք. պրիւնին ուֆֆելէնի ենպէրնէ կիւլի֊։

Jouissance, ֆու֊ի֊ա֊, իէ֊. վայելչութիւն. վայելք. զբաղճութիւն. բերկրութիւն. հաճոյք. ուֆֆածը ունէր֊։ ուֆֆա. ֆիօֆլու֊ը. չուլէբի֊։

Jouissant, ante, ֆու֊իսան֊, անդ. ած. վայելելի. վայելող. ուֆֆածը ունէրն. հունրէֆի֊։

Joujou, ֆու֊ֆու, ար. (չ֊—չ). խաղալիկ. մանկատոյ խաղ. չըճաք օյուանճալը։

Jour, ֆու֊, ար. օր. 2. ախ. ցերեկ. 3. լոյս. 4. պատուհան. լուսանցոյց. 5. ճեղքուած. փեռեկուճի֊։ ծերպք. 6. հնարք. եղք. ճանապարհ. կ֊ն֊. 2. կ֊ն֊պ֊ը. 3. ըւըճ֊ն֊ու֊. 4. ֆերնծերի֊։ 5. ենթըճ֊ ար֊ւըճ֊։ 6. ըրի֊։ ենու։

À —, հիւսկէն. ծակոտկէն. վանդակակերպ. պէւէ֊ պէւէ֊։ ֆաճպէւէ֊։

Brûler le —, վառել չափս ի առւսնչէան. կ֊նդ֊ի֊ւէ֊ն ֆալալ ենթիճ։

Faire son bon —, կատարել գիւք բարեպաշտութիւնս. մնալել ի սուրբ հազորդութիւն. ինչպէս եպոպրնիւերնին ծընշմաք. պ֊ւրլըզի֊ւ րեպոպռնիչ վարճք։

Il est — chez lui, այժմ իսկ յարեան յանկողնոյ. այժմիկ մարթի է գնալ առ նա. ասյուռեսասան հնինչ ֆալճաքը. ընդ ենանըա կ֊նէր։

Mettre au —, հանել ի լոյս. հրատարակել. նէւը կ֊նդ֊. օրինակ ընճիրճք։

Voir le —, ծնանել. գալ, ելանել ի լոյս. ծօշճք. օրինակ ընճիրճք։

Mettre qn. à tous les jours, յաճախել առ ոք զօրհանապազ. պէւէ֊նին ֆէ֊ ըճ֊ւէ֊ճք։

Se faire —, անձին հանապարհ հարգել. (պ֊ւրման օրինակ) ինչպէս ի֊ալ ալճք։

Se mettre *կամ* Être à —, կարգել, կանանել գիւրթիւն կամ գհաւիճաութիւն կամ գհաւիճաութիւն կամ գհաւիճաութ

մէտ. 2. (ախտ) փոխանցանիլ. 3. (աղբիւր) հոսիլ. 4. (բերան) օդնոմանիլ, պերճախօսիլ, խլեակիլ. 5. ֆըլեըրմակ. ափանիլ. 6. (ինչ) ոչընչանալ, փոխանցանիլ. 7. տեղեակ ընել կամ իմացնել զբօսանք։

— sa vie, յանդգնաբաղձութեամբ գնել զանձն ի կշիռս. տեղեակ ընել զանձն իւր վտանգաւոր ընդհարմանց։

— une pièce կամ un tour à qn., խաղալ ընդ ումեք. նենգ գործել ումեք. պիրծինիկ օյուն օնոմանիլ։

— au fin կամ au plus fin, հնարս հայթայթել. ոսոխ ընկերանալ փոխանցանիլ։

— de bonheur, յաջողել. յաջողութեամբ ի գլուխ հանել. ընդհանրապէս փոքր ինչ ի պակաս. նայ պակաս բառին։

— (à) quitte ou double, զանձինդ ինչ ի վտանգ արկանել առ ձեռոցարել ի դժբաղդակ ինչ գործոյ. պերճաբանութեամբ ոսոխհանդերձ փոխանցանիլ։

— des mains, կատակել ձեռօք. եւ ոտիւք ընդհատ։

— des jambes, ընդհանալ. փոխանցանիլ։

— de la poche, հանել արձակել ի քսակէ ի հատուցանել. ետուեցի ինձ ոսոխ ափանիլ։

— de son reste, գլխաւին հնարս հնարել. 2. ապառել զինացորդս ընչից. ոչ ճահիճս ընդհատ. 2. փալան վրիժ ընդհատ։

— de la prunelle, ակնարկել, նայել սիրով. առնել մեղմ խանդ աչաց. ուլի ինչ պոչիկ։

—, v. խաղալ. 2. առնուլ (խաղ). շահել. 3. կերպարանել, երեւեցուցանել (իմ մասին). խաղալ. 4. նմանիլ. հարկանիլ ի. 5. հեղնել, ապտակել (ի մէտ ոսոխ). 6. պարել. ննջել. 7. երգել (նուագարանաւ). նուագել. օյնոմանիլ. 2. (էրբին) ընդհատ. փոխանցանիլ. 3. խանչէր ընդհատ. (ինքնիրօպա) օյնոմանիլ. 4. պերճաբանիլ. (պէյուղ) լուծանիլ. 5. (ինքնիրօպա օյնանուծոպա) շնորհալանիլ. 6. ոլորտիլ. ափընդրմիլ. 7. (ըսպըզայր պէր մանամ) լուծանիլ։

Se —, v. խաղալ. զբօսնուլ. օյնոմանիլ. շնորհ ընդհատ. նայ ընդհատ։

Se — de qc., գլխել. յաղթել. 3. ծաղր առնել. անդամանել. խոր օլմիլ. ընդհատ. 2. մոսորա ընդհատ. խօրլամիլ. պէր ընչ ինքնին փոխանցանիլ։

Se — de son fief, բաժանել զերկիրն պարգեւական. վաճառել մասն ի յատուկ. մոլեռնանայի պերճաբանիլ. մոլեռնանային պէր փոխանցանիլ ինքն ընդհատ։

Se — de qn., կատակել. խաղառնել. 3. պատրել. ի զուր յուսացուցանել. ոսոխորա ընդհատ. 2. ալաճիմիլ. ափընդրմիլ։

Se — à qn., ձեռն արձակել յոք (յանխորհուրդս). պիրծինիկ եւ ոտլաճիմիլ, փոխանցանիլ։

Joueresu , euse , ար. յոռի, կծծի խաղացող. ֆեներ, ինչըզ օյնանիս։

Jouet, ծաղր, ար. խաղալիկ. զբօսանք. մանկուղ խաղ. 2. խաղ. ծաղր. առակ նշանակի. օյունճաք. նչլեհնճ. 2. ոսոխորա պերճան։

Joueur, euse, խաղացօղ, ար. եւ էիթ. խաղացօղ. 3. հարկանօղ (նուագարանաց). նուագածու. օյնանիս. 2. (ըսպըզ) լուսն. ոսոխնոթ։

Un rude —, բիրտ կատակիչ. հեծօխ լուծանիչ։

— de flûte, սրնգահար. ֆլոյտիս լուսն։

— de farces, կատակ. գուսան. խոչխոչի. տանփուլնիթ։

— de gobelets, ձեռնածու. հօքեպազ։

բըն աբալբէլբրնը վերեմլի յօլնաբմաչ։

Jointure, ժօյնթիւռ, եր. յօդուած. (ինէն) օյնաչը։

Joli, ie, ժօլի, ած. ազնիւ. գեղեցիկ. սիրուն. շնորհալից. ախնահաճոյ. 2. լաւ. շահաւոր. նշանաւոր. պարիճ. լումիճ. խօշ. ճեփլ. 3. էյի. ֆայթիլի. վերհաւ։

Joliet, ette, ժօլիէ, եր, ած. գեղեցիկ. շնորհալից. ինաչվելճի։

Joliment, ժօլիման, ած. գեղեցիկ. վայելուչա. ազնիւա. 2. յոյժ. ինաչվելճի. պարիճի. 3. չափ։

Jolivetés, ժօլիվըէ, եր. յժ. խաղալիկ. ազնիւ իրը, բանը. օյունճաֆ. պարիճ վեյվելբ. վեօղվելբ։

Jombarbe, ժօլպառպ, եր. արմատ երեքմակաան. խալաչվելի ֆլաուրօ. 2. ած. Joubarbe.

Jonc, ժօղ, ար. կնիւն պրուտ. 2. եղէգն. գաւազան. 3. օղ. առ. 2. գծուղ. պեյճիրել. 3. հալբա։

— odorant, վաղամեռուկ. բոյս ինչ. ինչ ոնի պեյճ։

Joncaire, ժօղէր, ժօղէրա, } եր. ազգ ինչ սուրանի. պէր ծինա գըտըալ։

Jonchaie, ժօղչէ, եր. ամառ, տեղի պրուտոյ. առալըճ։

Jonchée, ժօղչե, եր. խոտ, ծաղիկ սփռելալ յերկիր. 2. մաճառակ. երբէ առալըճալ օի վե վելչէ. 2. խոշոր քեղեր։

Joncher, ժօղչե, ռ. սփռել, սարսաճանել (մինուռ, խոտ, ծաղիկ ի վերայ գետնոյ). երբէ (առալ, օի, վելչէ) առչաճ։

— la campagne de morts, մնալ, ծանկել զդաշտն գիւաւիլ. վելչէ իչէ օվալը գոփոխճաճ։

Jonchets, ժօղչե, ար. յժ. գաւազանք նուրբը ի խաղալ. օյնաճ իչէն ինձեր չըղոռնալը։

Jonction, ժօղչոյն, եր. կցորդութիւն. միաւորութիւն. պէրլեչէն. պէրնչէվէ. ֆառալը։

Jonglerie, ժօղլըէ, եր. ձեռնածուխիւն. 2. պատիր կերպասանք. պատրանք. հօգ. ֆոպռչըէճ. 2. խաբէ էօրնէռ. ալ։

Jongleur, ժօղլէօռ, ար. ձեռնածու. գիւղ. 2. խաբեայ. կախարդիչ. հօգֆոպռչ. 3. էօվ պայըճը. ալռաճաղը։

Jonque, ժօղի, եր. նաւ ինչ Չընդկաց եւ Ճենաց. Հինտոց վե Շինաստէնէ ալը ուր ալ վեի։

Jonquille, ժօղիյլ, եր. ազնիւ պէրբին ֆոպհ. պերճի. ֆալըճ։

Jouail, ռ. Jas.

Jouailler, ժուայլէ, ե. խաղալ սակաւ արձակմամբ եւ առ զբօսանս. ալ ուչէչվելճ վե եվլէնվե էչէն օյնաճաֆ։

Jouailleur, ժուայռէօռ, եր. խաղալ սակաւ արձակմամբ եւ առ զբօսանս. ալ ուչէչվելճ վե եվլէնվե էչէն օյնաճաֆ։

Joue, ժու, եր. այտ. ծնօտ. կռնաֆ։

Donner sur la —, } ապա-
Couvrir la — à qn., } ռակ անել. սիլէ ալռաֆ։

Coucher en —, ալղել ի նպատակն. նկատել զնպատակն. 2. ակնկատոյզ լինել. յառեալ հայել. նչան ալռաֆ. 3. իւօլնօռնէն ֆպղ եմնէ վե. կեօղ պեռֆէ։

Jouée, ժուռե, եր. ի մանրախրամչիւն որմոյ (գրանց, պատուհանաց). (ֆպռռ. ֆնչէրե) պիվըրընէն ֆալընըզը։

Jouer, ժու, ե. խաղալ. զբօսնուլ. 2. խաղալ (զենուք). վարել. ի կիր արկանել. 3. հարկանել. երգել. հնչեցուցանել. ի. չարժել. գառնալ (մէքենայից). վարել. 5. ցոյանել. հոսել. 6. արձակել (գնդրնկեցաց). պպիճել. 7. — à, գնել գանձն ի վտանգի. օյնաճաֆ. էչլէն-

Jeûner, ժ-ծ-ե, է. ծոմել. պահել. ժուժկալել. օրաճ, ժերհինչ ըսխրնել:

Jeunesse, ժ-ծ-ես, ին. երիտասարդութիւն. պատանութիւն. մատղութիւն. 2. երիտասարդք. մանկտի. 3. խակութիւն, թերութիւնք երիտասարդութեան. 4. երիտասարդ. մանկամարդ. կենդանի. ըսալնելի. ժեօրժելի. 2. տիւն գանելըսը. կենդանելը. 3. ճահիլելի. կենդանի գտանուրսս, ըսածիրսիչ. 4. տիւն գանելը. կենդ գէզ:

Jeunet, ette, ժ-ծ-ե, եր, ած. մատաղ. պատանեակ. մանկամարդ. կենդ. ճիւաղ. կենդ (գէզ):

Jeûneur, euse, ժ-ծ-ես, եօզ, ար. եւ ին. պահող. ժուժկալ. օրաճ, ժերհինչ ըսխրնան:

Joaillerie, ժ-այ-լ-ի, ին. անկագործութիւն. անկամաճառութիւն. 2. անոնք պատրաստելիքը. անկանակ գործը. 3. ճվահիրճելի. 2. ճվահիր. ճ-ճ-վհիր կ-ի:

Joaillier, ière, ժ-այ-լ-իե, եա, ար. եւ ին. անկագործ. անկամաճառ. ճվահիրճի:

Jober, ժ-ոբ, ն. ծաղր առնել. ճ-վ-ժ-լ-ն-ս-ժ:

Jockay, ժ-ոք-ե, ար. մանուկ կառավար Հիճճալ ի վերայ անդրանարի. 2. մանուկ առժընդակ. ուր պիտի չըճաճ արագաճը. 3. չըճաճ ը-ս-հ-ա-ր:

Jocko, ժ-ոք-ո, ար. այծամարդ. կապիկ նմանագոյն մարդոյ. ոչխ ճինո ագամ ֆիւ պ-ի-ն-ե-ր ժայնան:

Jocrisse, ժ-ոփ-ի-ս, ար. ճանձրամիտ. պանդոյր. այր ապուշ որ պատահի ի չնչին իրս ուան. 2. ճանձրամիտ, ապաժամանակ ծառայ. պ-ե-ծ. ահհաթ. ճվ-ի-ս ալն ոյան չ-ե-լ-ի-ր ճ-ե-ղ-ո-ս-լ ոլան ագամ. 2. պ-ե-ծ վ-ի չ-ե-լ-ի-ս ը-ս-ճ-վ-ի-ե-ս:

Joie, ժ-ո-ա, ին. ուրախութիւն. գնճանութիւն. խրախճութիւն. չաչլըճ. ուրկնե: Se donner à coeur — de qc, վայելել առատապէս. յագնել. ի-ի-ա-լ. ի-ի-ի-վ-ն ահ-ա-ճ-ը ուրախել. փոյճաք:

Fille de —, բուզ. վարձակ. ապիճ. ճահկալ:

Joignant, ante, ժ-ո-ա-յ-ն-ի, անդ, ած. մերձ. մօտաւոր. կից. յար. ի-ա-ի-ր. պ-ի-ն-ե-լ-ի-ս: —, նախ. կից. առ-ը-ն-ի-ճ-ր. պ-ի-ն-ե-լ-ի-ս:

Joindre, ժ-ո-ի-ա-ճ, ն. կցել. յարել. միաւորել. խառնել. 2. հաւանեցուցանել. 3. պատրաստել. մօտեցնել. պ-ի-ն-ե-լ-ի-ր-ս-ի. ճ-ա-ի-ճ. պ-ե-ր-ի-ճ-ի-ս. 2. ի-ի-ի-ր-ի-ս. 3. պ-ո-ւ-ճ-ի. խառնուճի:

Se —, ն. յօդել. միանալ. 2. պատահել. հաւանեցուցանել առ միմեանս. պ-ե-ր-ի-ճ-ի. պ-ի-ն-ե-լ-ի-ս. 3. բան ի-ի-ի. պ-ե-ր պ-ի-ն-ի-ի պ-ո-ւ-ճ-ի:

Joint, ժ-ո-ի, ար. յօդուած. 2. կցուած (քարանդ). օ-ի-նաճ. 2. պ-ի-ն-ե-լ-ի-ի. պ-ո-ղ-ի ի-ի-ր:

Joint, te, ժ-ո-ի, ի-ի-ր, ած. կցեալ. մօծեալ. միաւորեալ. պ-ի-ն-ի-ր-ի. ի-ա-ճ-ը-ի-ի. պ-ե-ր-ի-ր-ի-ի: Ci- joint, (քարտէս) վա-կեալ ի ներքս. եղեալ ի մէջ (նամակի). (պ-ե-ի-ա-ա) ի-ի-ի-ի ճ-օ-ն-ո-ի-ի-ի (ի-ի-ղ-ը-ա). ա-ա-ճ-ա-ա-ի: — que, Հանդերձ այսու. յայսր վերայ. միանգամայն. նաեւ. ծնգան ի-ա-ի-ի. ճ-ա-ի:

Jointé, ée, ժ-ո-ի-ի-ի-ի, ած. Court-jointé, (երիւար) այր ուժգի ճախանոցացն կարճ ի-ղ-ե. պ-ա-ի-ա-ի-ղ-ը-ղ-ը ի-ի-ա-ա:

Jointée, ժ-ո-ի-ի-ի, ին. ափք երկու լցեալ. ի-ի ա-վ-ճ ճ-օ-ի-ա-ա-ա:

Jointif, ive, ժ-ո-ի-ի-ի-ի-ի, ի-վ, ած. յարեալ. կից. պ-ի-ն-ի-ի-ի:

Jointoyer, ժ-ո-ի-ի-ի-ա-ա-յ-ի, ն. յնուլ կրակաճան չաղախով զկցուածս քարանց. ի-ա-լ-ա-

Jeu, խաղ, ար. խաղ. 2. քարտէզք ի ձեռս խաղացողի. 3. խաղատեղի. 4. կազմուածք, տարք (խաղոյ). 5. գործանք. 6. կառոյց. 7. խաղալն, վարելն (գինուբ). 8. հարկանելն (նուագարանաց). նուագելն. 9. տուղի չարժմանն. առագաստք. անկրակուս. միջոց. 10. խաղալիկ. օյուն. 2. (օյունքս) հեր պերինին եւնիպէ փեղջերար. 3. օյուն խերի. 4. (օյուն) ներքմբ, փերհիսի. 5. պինվի. ճիմպիշ. 6. չոփա. 7. (ոխլահ) օյնասիմա, փուլլուն-մա. 8. (չուղբ) չոլմա. 9. փըմըլտանաճոփ խեր. ճեյտան. ար-քա. 10. օյունճոփ։

Se faire un — de qc., գործանա անձին համարել. խըղնդալ. ախորժել. խոչընոփ. հոգը խլիփ։

— de mots, խաղ բառից. հրկգիսի ասացած. ներճնիա ախօղ. իմալը ներպէր։

Jouer gros —, խաղալ բազում արծաթով. չօփ ափչի նչի օյնասոփ։

Jouer le —, քսղ խաղալ. խչի օյնասոփ։

Jouer à — sûr, յատպահով գնալ. խին խօղ ներհնոփ։

Tenir le — de qn., խաղալ վերախանակ այլոյ. պուչիասըն նրան խերինիք օյնասոփ։

Tenir —, յառաջ վարել գիտողն ընդ պատուէրդին. խնդիրն ինչ պէս պէս-պէյ օյնասոփ։

Faire bonne mine à mauvais —, կեղծաւորել, ծածկել գնեղութիւնն զոր կրէ. չդայանել զիւր ահաճութիւն. վերափերինի պէաչ խինչիփ. խօչնասաղ օլսաղնասա ասփլոմոփ։

D'entrée de —, խոկզբանէ անտի խաղալն. 2. անդէն ի սկզբան. օյանասն պուչնասըճնոփ պէրի. 3. ինչ ինչնիա. ասպէփսոփ։

Bon —, bon argent, առանց կասկած. հաւատամուտ. հրշմարտիս. չափասըչ. ներհիւիփնիս

Mettre en —, ձգել, մուծանել զոք ի գործ ինչ առանց գիտելոյ նորա. պէրիփնի խոպերի օչմայոփ պէր ճաղլահոնա ասփոփ։

C'est son —, այս է չահ նորա. փինոփ փերոբը պոս պոս ըս

Donner, Faire beau — à qn., տալ ուժը պատրաստ կատարելոյ գիւր կամս. պէրինին արպէրանիսն իմրատընա փոպրանի վերհփ։

À tout venant beau —, պատրաստ եմ զգէմ ունել առհնեցուն. փուչըմ էբիանա հոպըր ըմ։

Tirer son épingle du —, պրծանել ճարտարութեամբ. առնալ ըզքս խոփայը ապչըմոփ։

Jeux d'esprit, խմաստուն, գեղեցիկ, հանճարեղ բանք. նիսփներէ ախօչներ։

Jeudi, ինոփ, ար. հինգշաբաթի. փինճչնոմոփ։

— saint, աւագ, սուրբ հինգշաբաթի. պէսչէսոփ, ապէր փինճչնոմոփ։

Jeun, ինօղ. À —, ղ. նոցին. առանց ինչ ուտելոյ. փորնը աճ. ամ փորնըճնա։

Jeune, ինօն, ած. մանուկ. երիտասարդ. մատաղ. մատաղօրեայ. մանկամատուրդ (կին). 2. մանկական. երիտասարդական. մատաղական. 3. խակ. անհաս. ծանծաղամիտ. 4. կրտսեր. ինձճ. ընդէ. փոքր-փ. 2. փոքի փառչըչա մոխասա. ցխովանի. 3. ընչ. խամ. խաֆիֆ պաչնը. 4. փոչնոփ։

Jeunes de langue, աշակերտք արուեստից. լեզուաց. խըրնէ չըրփիչ չայերէրէ։

Jeûne, ինօն, ար. ծամ. պահք. ժուժկալութիւն. փերհիղ. օրսաճ։

Jeunement, ինօնըմոն, ղ. նորոգապէս. այն ինչ. ինչ. հինիղ։

— d'une draperie, ծալած, կրկնաւած հանդերձից (ի նկատս). (բառ-վէրոյ) խոշոր պէս-պէսիկ։

D'un seul —, ի միում նուա-դի. ամ յամին. վաղվաղա-կի. ակր տեղական. պէրճե պէրէ։

Figure d'un seul —, արձան միանդամ. պէր պէճոպա պէս-պէսիկ ասելիս։

Faire le —, ամայ ի ծով (զվաճառս). (մալը) բեհնելէ պօշոպէ։

Jeté, ձըգած, ար. կէս քայլ ի կաքաւս. խօրտոպ խարբ ասբի,

Jetée, ձըգած, էդ. ի մեամբ. 2. խիճ եւ քարինք. պէտոպ. պէնոպ. 3. պէր ղրկի էդի գօմ վէ նաւ. ծնօղ պեօլէնէպէ։

Jeter, ձըգել, ն. ձգել. արձակել. արկանել. ընկե-նուլ. 2. հաստատուել. դնել. հաստել (ի գաղ. ի նկատ.) 3. հեղուլ. արտաքս հոսելը ցայ-սակ. բխել. բուսել. 4. բաս-սուցանել. արձակել. փճխել. 5. ձուլել. 6. ախռել. ըն-դել. արկանել. 7. վատնել. 8. ի՞արաճել. 9. հաշիս առնել. բոլորի նշանաբ փո-խանակ դահլեկանաց. ախոճ. ֆըըլմամ. պրոճամ. 2. գօմաճ. եէրլէլէրէճ. (ըհգ-նա) էչըարճամ. 3. պեօղճէ. ոճըլմամ. ֆըըլթըրմամ. ըրի-նէ. 4. (ֆիլէ) վէրճէ. ա-ղըլմամ. 5. ֆալըզըլ պեօղ-ճէ. 6. խայաճ. ներիրճէ. պրոճամ. 7. ըրլէֆ ներճէ. 8. էրիլէնճէ. 9. ոճլէ էչ-բինի ֆաալ ասլո հիւսող ներճէ։

— au sort, տրոզել ինչ քաւէիւք. ֆոռթյալ ֆոթբեր վէրճէ։

— des larmes, արտասուս հեղուլ. գլալ հարկանել. ասլ լամաճ. կեօղ խալը պեօղճէ։

— une draperie, նկարել զկրկնաւածս հանդերձին. ըռա-վէրեճ խալոզ պեօրնիվէրի վէրճէ։

— ses cartes, խաղալ, ար-կանել զքարտս (ի խաղալ). ֆեալ ըր ասիճէ, օյնամաճ։

— une chose à la tête de qn., մատուցանել ինչ ու-մեք առանց խնդրելոյ նորա. պէրէնէն էռնէվեռեն պէր չեյ վէրճէ։

— une marchandise à la tête, անարգ գնով տալ. ալչաճ պեհռա վէրճէ։

— son plomb sur qc., անկն գնել. ալս արձակել. կեօղ պէճէ։

—le manche après la cognée, լքանել զգործ ինչ առ դրժ-կամակութեան կամ առ վհա-տութեան. ֆահր եռեբէռ պէր մալտահրը պրոճամ։

— le faucon, արձակել զբա-զէ յորս. չահինի ավռ ասլաբ-ճամ։

— son dévolu sur ..., անկն գնել. ընտրել. կեօղ պէճէճ. ակռնէ։

— son feu, ի՞արաճել զիւր գաւառանն. 2. ի՞արաճել, ապա-ռնել զեռանդն հանձարոյն. ենօթնանի պեօղճէ. 3. չէհնի-նէն հեչցնածը ֆաուռնիճամ։

— de la poudre aux yeux de qn., պատրել. այլ ընդ այլոյ կարծեցուցանել. ալ-ֆամիճամ. կեօղ պոյնամ։

— un navire sur un banc, խրել զնաւն ի ծիլն օմռուռնիճամ։

—, ն. ծնանել, արձակել մի-զուաց նոր պատս. ասբեաբ օ-դռա չըճռնամ։

Se —, յ. անկանել. դիմել. 2. մեկնել. մեռանալ. ասըլ-ճամ. եռնիկնեն պեօղճէ. 3. (ճանռռնըռա) վէրճըճէ։

Jeton, ձըտօն, ար. վահա-նակ. բոլորի նշանաբ հաշուե-լոյ կամ խաղալոյ փոխա-նակ արծաթեղոյ. ափէն ներճէն հիւսող եռեճէ եռեօթ օյնայ-ճամ ֆոռլ։

Jaunet, ժօնէ, ած. ցինգ գեղին ծաղիկ ցլամարգաց. ասա- յէրբէրէ պէր նէվ ասրբ չէնէյ:

Jaunir, ժօնիս, ն. գեղին գործել. գեղին ներկանել. գեղին ներկել. ասրբաբնիթ. ասրբ գոյանիթ. ասրբ նոթչ նիմիթ:

— , չ. գեղնիլ. գեղնանալ. ասրբաբնիթ:

Jaunissant, ante, ժօնիսան, անթ, ած. գեղնեալ, գեղնագոյն (հունձք). ասրբրվըլ (նիւթն):

Jaunisse, ժօնիս, էթ. դալկութիւն. ասրբլըգիթ:

Javart, ժավար, ած. սպառումն ի կոճռ (երիւտացդ). (—ի) ինթոնըտնոթ պէր նէվ գնադրիգէ:

Javeau, ժավզ, ած. կղզեակ (ի գետոց). (չայ՚ա) էնչիթ ասա:

Javeler, ժավըլիլ, ն. սփռել զորացս ցորենոյ զի ցամաքեսցին. պատրաստ պաշտըրըգնը էնթոնոթիս էչին պէրմէթ:

— , չ. սփռիլ կալ որպէսզի ցորենոյ պատրաստ պաշտիլըրը պէրիւլ օլմիթ:

Avoines javelées, վարսակք ապականեալք յորայս. պէրնիթ էչին նոպոնոթան չինրիսիլ էուէնիք:

Javeleur, ժավըլիօս, ած. սփռիչ հակաց ցորենոյ. պատրաստ ինթոսրիս էչին ժոյան:

Javeline, ժավըլին, էթ. տէպալաք. նիզակ. ղըլըճ:

Javelle, ժավէլ, էթ. խուրձն, որպէս ցորենոյ. 2. խուրձն բարակնակաց որթոյ. պատրաստ պէյ պէմիթ. 3. ասոս պուլը պէնիթ:

Javelot, ժավըլօ, ած. պալաք. գեղարդն. նիզակ. խըլըճ ղըլըճ:

Je, ժը, պէր. էս. պէն:

Jectigation, ժէքտիկասիօն, էթ. դողումն երակի բաղկաց. նաղըտ ըէրէքէնէթ:

Jectisses, ժէքտիս, ած. էթ. խախուտ. անճար, պղտուտնը. (հաղ) նորոգ կուռնալ. էնէնէ ինէրէրէլիլ. էզըլըմըզ (ինթոքաթ):

Jéhovah, ժէհով, ած. Աստուածոյ առ. Երրայեցերիս. Իա՛ Հաւ. իպրանիչէր ինթոդթ Ալլահըն էոմ:

Jejunum, ժէժիւնոմ, ած. դատարկ աղիք. երկրորդն ի նուրբ աղեաց. գնա՛ ասիմ:

Jérémiade, ժէրէմիատ, էթ. ողբութիւն. աչխարութիւն. ֆէրէատ. ֆէղան:

Jésuite, ժէզիւիթ, ած. Ճիսուսեան վանական. ճիզվիթ:

Jésuitique, ժէզիւիթիք, ած. Ճիսուսեանց. ճիզվիթին:

Jésus, ժէզիւ, ած. Ճիսուս. հաշրէ՛ի իսա:

Jet, ժէ, ած. ձիգ. արկումն. արձակումն. 2. ցայտումն. բուրումն. 3. շառաւիղ. պտուկ. 4. փոկ ոտից բաղէի. 5. եղէգն առանց ծնկան. ախըչ. ասիմ. ֆըզլըմ. 2. ֆըլէզըրմ. ըէրէքէ. 3. չոթ. ֆիլիթ. 4. սխալանա այուզընըն էօյլուզ. 5. պօղոմոնաշ ֆամըչ:

— de pierre, քարընկէց մի. պէր նետ ասրմչ:

— de lumière, ճառագայթ, նչոյլ, չող լուսոյ. պէրտէն էրէլայն ֆէրլիվ. ֆոթլըմ:

— d'eau, ցայտումն ջրոյ. ջուր գնդղկացեալ. ջրաւոթ. ֆնէթիլ. ֆըլէզըրան սու:

— d'abeilles, նոր պարք մեղուաց. նէնի չէքան որ էնէչէ. ծոյլ:

Une canne d'un seul —, եղէգն առանց ծնկակապ կապոյ. պօղոմոնաշ ֆամըչ:

Le premier — d'un ouvrage, ծրագիր, սաուէրպալիր գործոյ իրիք. պէր ինէլիֆին նաալըչը:

Jardon, ժարդօն, ար. *այտուածի փապարկուած ի սրունս ձիոց. ոչ պաճուճանօք պէր ձիով հասարակ ար:*

Jargon, ժարգօն, ար. *բարբառ խառնակուած, խանգարեալ. 2. ծածուկ բարբառ. 3. սուտ բարբառ. 4. ապատմանդ ինչ գնդին. պօպոփ, անլսելիս մոռ. 2. փոչ փիլ. 3. խոպոնջը լեռնը. 4. պէր ձիվ ասրը կլմա:*

Jargonner, ժարգօնէ, ն. *խժդժաձայնիմ խառնիմաւն բարբառեմ. փորմփորըչ, անլսելիս պէր ինորչ իւր լսելիս:*

Jarre, ժար, իգ. *սափոր նաւուց. 2. կարաս. ինփոխ սա- փօռիթ. 2. փոս:*

Jarret, ժարէ, ար. *յետին կողմն ծնգաց. կրկնաւած ծնգաց. փիչ պէտիչ:*

Jarreté, ée, ժարէ, ած. *մօտաւորաւն. մօտաքաց. ար պաճուճուրը պէրիպէրին ըօֆ ինոչը (ձոլըր):*

Jarretière, ժարէրիէ, իգ. *ծնրակապ. կապ ձանկապանաց. փօլ, ըչրոզ պոչը:*

Ordre de la —, *կարգ կամ շքանշան ծնրակապի (յԱնգղիա). (Ինվէնթէրսփօ) ինվընթոպոն րիւ-ծոպէն ինչ-ծոպոթ էսխօփ ձիչ-ծի էֆրիխօրը:*

Jars, ժար, ար. *արու սագ. էրէկ փոչ:*

Il entend le —, *խորամանկ է. չխարի դիւրաւ. փոռընօ պրը. փօլոյ ալամնմոչ:*

Jas, ժա, ար. *փայտակոյտ մեծ խարտեխ նաւու. ինփ պէմ- բինին օփոռ փօլս:*

Jaser, ժազէ, ն. *շաչփաչփիլ. 2. խմբ հանիլ պղտառնէս. 3. կարկաչիլ անձրեւի. լռթալանըէփ խինէ. 4. ինչուէ չէյնէրէ օրինոյս ըէփօրմոփ. 5. ասփօրըէն պոչըրմոփ:*

Jaserie, ժազըէ, իգ. *շաչփաչփութիւն. շատխօսու-*

թիւն. լռթալանըէփ. պոչ պօ- ղոչըէփ:

Jaseur, euse, ժազէօ, էօչ, ար. *եւ իգ. շաչփաչփի. փատ- քուս. պօչ պղոչ. ապչը ինվըէ:* [մին. ԽՕՍԱՔՆԻ:

Jasmin, ժասմէն, ար. *յաս-*

Jaspe, ժասփ, ար. *յաս- պիս. քար ինչ պատասա- կան. ԷՔԼԻՄ:*

Jasper, ժասփէ, ն. *նկա- րել, ներկանել գոյնապոյն իբրեւ զյասպիս. ԽՔԼԻՄԼՈՒԹ նոփչլոմոփ*

Jaspure, ժասփէ—, իգ. *գործելը յասպակեան. 2. երփն, նարօտ յասպակեան. ԽՔԼԻՄ- ԼՈՒԹ ինինէ. 2. ԽՔԼԻՄԼՈՒԹ ըինէ, նոփչ:*

Jatte, ժատ, իգ. *տաշտ. պնակ. չանոփ:*

Cul-de- —, *անպատուելագծ. փՔօռինէ—ՄՈ:*

Jattée, ժատէ, իգ. *պնակ մի լի. պէր չանոփ փօլս:*

Jauge, ժօժ, իգ. *օրինաւոր չափ մարի գինւոյ, քառի ցորենոյ. արգար կչիռ. 2. ձող զատակաւ չափելոյ. 3. տուփ չրաչափ. փէնչ պրը. 2. խոնիմարս. խոնիմարս չը- պոչս. 3. ասս ԽՕԼՔԷՒ:*

Jaugeage, ժօժաժ, ար. *չափելի գումծութիւն (տա- կառաց). 2. պարձր չափե- լոյ. (ֆըէչը) ԽՕԼՔԸ. խոնիմա- րս ինինէ. 2. խոնիմարս վէրնէ:*

Jauger, ժօժէ, ն. *չափել (գատակաւս). խոնիմարս ին- ինէ. ԽՕԼՔԻՆ:*

Jaugeur, ժօժէօռ, ար. *չափիչ (տակառաց). ԽՕԼՔՈ- ՃԻ—. խոնիմարսճը:*

Jaunâtre, ժօնատրը, ած. *ասկաւիկ մի դեղին. ասրը- ըմնիրսոփ. ասրըյս չլսոր:*

Jaune, ժօն, ած. *դեղին. ասրը- —, ար. դեղին դոյն. դեղին ներկ. ասրը բէնէ:*

— d'oeuf, *դեղնուց ձուոյ. ԽՕՍՈՐՐԻՍ ասրը-ը:*

յիւր կարծիսոյ բէրնէնին ֆոսֆ-
լէրէնէ պօլ ըզբարմած . ա-
իւրէն ւէնէի ընդյնդիանէ թա-
ռէ եմնէ .

Jambe, ëe, ժանգ. ած. Bien —, քաջասրտան. ա-
ղոյդապարձ . ֆաւէ պոմռէլը .

Jambette, ժանգէթ, էթ . գմէլին . կտրոց . ֆաւէ-ի բրտալ-
ըմէը .

Jambier, ière, ժանգիէ, էյէր, ած . (դնգերը) սրտանց
պոմռած (ապրկիչի) .

Jambière, ժանգիէր, էթ . առնասպան . բարձասպան . պա-
ճոռ ըզբէրը .

Jambon, ժանգօն, ար . ա-
պուխտ խոզինի . տապռակալ
երբուռ կամ գլուտ խոզինի .
պօնաւոր պոռիբզրմաը . ճամգօն .

Jambonneau, ժանգօնօ, ար .
փոքրիկ ապուխտ խոզինի .
գէ-ըէռ ճամգօն .

Jan, ժան, ար. երկոքին տախ-
տակը կամ թէնէքը տապալ-ոյ-
ի՛ւ-լըննան էդի գնանար .

Janissaire, ժանիսէռ, ար .
նոր մարտիկ (Տաճկաց) . էռ-
նիչէրի .

Jansénisme, ժանսենիզմ, ար.
ազանդ Ճանսենեան . ֆըր-
ընչ ճանսենիզմ .

Janséniste, ժանսենիսթ, ար.
Ճանսենեան . ճանսենիզ .

Jante, ժանթ , էթ . մասն
շրջանակի անուտց . ինէռբ-
լէռ ընդրեբրնին ուիր փօլըսը .

Janvier, ժանվիէ, ար. Ցու-
նուար . եհնօրթս այ. փօս-
նա՛ռ ասի .

Japon, ժաբօն, ար . յապո-
նացի յապնամակ . ճաբօն
ֆռչֆռռրնի .

Jappement, ժաբըման, ար.
Հաւուռն . կաղկանձելը (կո-
ըեանց շան) . նաբրռռ փօ-
ռէռ հավլռռռը, ինչռռնէ .

Japper, ժաբէ, ը . զօռան-
ջել . կաղկանձել . կռնչել .
Հաւնել . ռռլռռմաէ . հավլռ-
ռռմէ . (նաբռռռ փօռէռ) ինչռռնէ .

Jaque, ժաք, էթ . — de mailles, զրահ ի վերայ . փե-
ռէր հաւնէռը շըռէ կեօղնէթ .

Jaquemart, ժաքըմառ, ար .
արձան ժամացոյց . ռռաճ ռռ-
բռռռռ ռռնէմ .

Jaquette, ժաքէթ, էթ .
պարեգօտ շինականաց միա-
չեռ ցծռռնէի . 2 . պարեգօտ
պճղռլուց մանկանց եւ ա-
բեղպիից . ուիր նէվ փօղլէ-
բռռռռռը . 3 . ինչռռռ-ըռռռ-ի՛ւ
ինչռռ չըՅռռռ, բռռնի ֆռքիռռը .
Trousser la — à un enfant, հարկանել գմռնռուն խարռ-
զանաւ . չըՅռռռռ ֆռռէզլը
փէօղմէ .

Jaquier, ժաքիէ, ար . հա-
ցատպող . նէռքէ ռռղռը .

Jardin, ժառդէն, ար . պար-
ռէզ . դրախտ . բռռրռռռռան .
պռէղէ .

Jardinage, ժառդինաժ, ար .
պարռէզք . 2 . մշակռռթիւն
պարտիզաց . պարտիզարռ-
բռռթիւն . 3 . բանջարք . բոյսը
պարտիզաց . պռէղէնէր . 2 .
պռէղէդռնէըէ . 3 . ռէդէլ-
վռ . պռէղէ ֆէռռնէռը .

Jardiner, ժառդինէ, ը .
մշակել գպարտէզ . պռէղէ-
դռնէըէ էնինէ . պռէղէ փէ-
ղէնինէ .

Jardinet, ժառդինէ, ար .
պարտիզիկ . պռէղէնիկ .

Jardineuse, ժառդինէօզ,
ած . էթ . անմաքուր, պղտոր
(գմրուխտ) . փօնաճ , պռէ-
նըէ (ղէռռէրբռռռ) .

Jardinier, ière, ժառդի-
նիէ, էռռ, ար . եւ էթ . պար-
ռիզպան . պարտիզպան . 2 .
պարտիզագէտ . պռէղէդռնի .
2 . պռէղէդռնէըէռ ռռնռ .

Jardinière, ժառդինիէռ ,
էթ . ռռղնեզործ ինչ . 3 . ռռրկղ
ծաղկանց . 3 . կնռռկռռր ինչ
ի բանջարաց . էռն ֆռքռռ-ըէ-
ռռ վէ նէօյնռռռի ուիր նէվ
ռեղէէ . 2 . չիլէէ ռռնռրըէռը .
3 . ուիր նէվ ռեղղէվռի ըռռռշը .

Jaillir, ժայլիւ, ն. բխել. ցայտել. փռիլ. ցնցղանալ. ֆըլէբըմ.

Jaillissant, ante, ժայլիւսան, անք. ած. բխեալ. ցայտող. ֆըլէբըն.

Jaillissement, ժայլիւմըմ, ար. բխումն. ցայտումն. ֆլէբիմ.

Jais, ժէ, ար. սեաւ սամր. 2. ապակի (գոյնագոյն). արծնեալ ապակի. փոքր ֆէհրիւզէ. 2. (բնութ.) ձամ խոխոջ փնէ.

Jalage, ժալաժ, ար. քաժառուհալ. հողաուտուան վասն գինւոյ մասն մասն վաճառելոյ. պաբ պաբ սոխըան վերայ վերնիւ.

Jalap, ժալաբ, ար. ցայգածագիկ եւ արմատ նորա. ֆէհէ սէֆ. ֆէհէ սէֆ ֆէօֆիօ. ֆալաբա.

Jale, ժալ, էի. սապան ակահ մեծ. պէնժիօ ֆէօռ.

Jalet, ժալէ, ար. ամբաքար. գնդիկներէ իւր սերտաճած սաֆք խառնուրդէ ֆոսլ.

Jalon, ժալօն, ար. ցից ուղղումի եան. 2. կանոն ուղղումեան. ըշդիը ֆաըշըը. 2. ֆռնոն.

Jalonner, ժալօնէ, ն. կանգնել ցից յուղղումի. ըշդիը ֆաըշըը ֆռփռէ. —, ն. սահմանել զգիծ կամ ցուցանել զյուղիղ ուղղումեան. ըշդիը ուղղաբալաշըը պաբշէ, ֆէօռնիչբէ.

Jalonneur, ժալօնէօռ, ար. այր կացեալ ի տեղի ցցոց ուղղումեան. ըշդիը ֆաըշըըշըը ներիւն պաբան սպաս.

Jalouser, ժալուզէ, ն. ն. նախանձել. նախանձ բերել. ձախանձաբեկ լինել. ֆըռֆռնէ.

Jalousie, ժալուզի, իէ. նախանձ. նախանձաբեկութիւն. 2. վանդակ պատուհանաց. 3. ծաղիկ ինչ. ֆըռֆռնիչբէ. 2. ֆէնճիրի ֆռֆէռի. 3. խնձրենւոյ ֆռւրֆէռ նէչէրի.

Jaloux, ouse, ժալու, ուզ, ած. նախանձաւոր. նախանձաբեկ. 2. կասկածոտ. 3. սիրող. ցանկացօղ. 4. դանդաղասէր. երկրանն. դիւրաշէտ. ֆըռֆռնճ. զայրոյծ. 2. վհուհիչբէ. 3. ուշբէ. հարբո. 4. լուռ ուլլանան, ըշդիանան.

Jamais, ժամէ, ած. երբեք. բնաւ. ոչ երբեք. հէչ. ասլա

A —, Pour —, յաւիտեան. միշտ. ցանկ. եղիկեան. պայմա —, ար. ժամանակ մշտնջենաւոր. յաւիտեանք. եղիպ վեճիչ. եղիպճէչ.

Jambage, ժանպաժ, ար. խարիսխ. արմ հիման. 2. սրունք կամ վերասաի վայր ձգեալ գիծք (M, N նշանագրաց). ինձիլ տիլորը. ֆըռնոն. 3. հաստաքճ ուռեբ.

Jambe, ժանպ, ար. սրունք. ոտն. աբեաց. պաճաք. այտ:

Prendre ses jambes à son cou, } զոտս ամբարձեալ
Jouer des jambes, } ձգել փախչել. խոյս տալ. պաճաը ֆեայբըրըլ ֆեայճէ:

— de ça, — de là, հեծեծել. զերանս ածեալ. (ասա) պէնճէ:

A toutes jambes, երագընթացք ընթացիք. արշաւակի. փեբ չափոտ. պեօրն նայ.

Faire jambes de vin, ըմպել գինի առ զօրաւորիս գնալոյ. ֆէհէլիչէնէ նէրիւմով նէրէի էբտալ ենչէ:

Jeter un chat aux jambes à qn., արկանել զչանգանան ի վերայ ոտից. յուզել չիսեմ ընդդէմ ոտից. ֆաֆռնոհրը պէբէնէնէ նէչէրէնէ պրաֆռնէ. պէբէրիւնէ ֆռլը չափըը էչէչէր էշճաբռնէ:

Jouer qn. par-dessous (la) —, ի գերեւ. հանել զկարծիս ուրուք. չըջել զոք

Ivrogne, իվ-օյնէ, ած. պի-նեմոլ. արբշիռ. պէտրէ։
Ivrogner, իվ-օյնէ, ն. արբենալ յոյժ. յարբշռութիւն հաստատել. շատ ըմպել. ըմէ իմէ։ պէտրէլէ եմէ։
Ivrognerie, իվ-օյնըր-է, էգ. արբշռութիւն. 2. արբեցութիւն. պէտրելէ։ 3. սէրմօյլ-է։
Ivrognesse, իվ-օյնէս, էգ. կին արբշիռ. պէտրէ գործ։
Ixia, իքս-իա, էգ. բրիատանական հիրիկ. պէր նէվ մավ պէմոտ։

J.

Jà, տ. Déjà.
Jable, ժապլը, ած. փոքր կամ ակօս ի ծայրս կողից տախտացն առ ի պինդ ունելոյ զատիկս յատակին. ֆըլը այնտըեղ նախշըրըեղ իրիկնէ ըզըլըմ օյզօ։
Jabot, ժապօ, ած. խածի բուչնոց. 2. ծոպք լանջաց շապկի. ֆուլ ֆուրսպըլը. 3. ներսէ ներսէն խորըզըեղ փեռպըտէ պէպէ։
Faire —, պարզել զծոպս լանջաց շապկի. շոշոկել. սիգալ. նազել. ներսէյինէն ներսէն-էն ներսիէրմէ։ նավ-ր, ըլըմ կինէ։
Jaboter, ժապօտէ, ն. շաղփաղփել. հծծել ընդ միաձեռնս. ներսէպէլէ։ ֆը ֆը պօյլէլմէ։
Jacasser, ժագասէ, ն. կարկաչել (անծեղի). (ապըզըմ) պապըզըմէ։
Jacée, ժասէ, էգ. ծաղիկ բնչ. պէր պօյ էնէ։
Jacent, ente, ժասան, անտ, ած. ծոզեալ լքեալ. անտէ-բուն. անժառանգ. մահլուլ. ապիպօխ. վըրիպօխ։
Jachère, ժաշէր, էգ. հանդիսաս, շաբաթօրհնութիւն առաքաբաց. 2. արտավար ծոզեալ ի հանգստեան. անդ շաբաթացեալ. պէր նաբլոնըն պինէնմէտ. հա՛լէ իրիվհ. 2. պինէնմիլ, ներսիլմիլ նաբլա։
Jachérer, ժաշէրէ, ն. առաքարիր առնել զարտավար շաբաթացեալ. պինէնմիլ նաբրլասա շինֆլը ապրասէլ։
Jacinthe, ժասէնթ, էգ. յակինթի ծաղիկ. ապամպէլ։
Jacobée, ժագոպէ, էգ. Յակոբայ ծաղիկ. պէր նէվ շէնէմ ֆիգասնը։
Jacobin, ine, ժագոպէն, ին, ած. եւ էգ. Յակոբեան. Դոմինիկեան վանական կամ կուսան (ըստ առակին). Յօդնէֆռանսիզական հոգեպէտ ներսէ։
Jacobins, ած. յտ. կազմեալ կցուածին կազմակ ի Պարիս ի վանս Յակոբեանց յամս 1789. կազմակից տարապայմանս ռամկապետութեան. ժագոպէն նաբլէր օլասան ֆըրգա. հիւֆիսմէնէ ապամ նաբրլաֆլըրը։
Jaconas, ժագոնաս, ած. շըղարշատեռ բնչ. պէր օյ ներսլէնաս։
Jactance, ժագդասէ, էգ. անապարծութիւն. պարծանք. պանծութիւն. ներսէնէլ։
Jaculatoire, ժագիլասուար, ած. կիրմայկիրմ եւ կարճառօտ (աղօթք). ֆըսա էնէ ներսէ (սաս)։
Jade, ժատ, ած. քար բնչ կարծր եւ կանաչագոյն. պէր նէվ նաշ։
Jadis, ժատի, տ. երբեմն. յառաջագոյն. պէր պէման. սաղըմ։
Jaguar, ժագուար, ած. սիրիկեան յովազ. Ամերիգա ներսէնէյ։
Jaïet, տ. Jais.

տուցիչ պատուանդան(եղեկ-ատրական գործուղ)· էքզոտիչ։
Isométrie, իզոմետրի, էգ· հաւասարչափութիւն· ա-ծելն զկատարս ֆիգուրց ի նոյն ձեւ· իսոփէ՛ի։
Isopérimètre, իզոպէրիմէտր, ած· հաւասար շրջանա-կաւ· գ-ոլիքաւոր։
Israélite, իզրաէլիտ, ած· Իսրայէլացի· Հրեայ· Իսրա-յէլ· Եբհոպտ։
Isser, տ· Hisser.
Issu, ue, իսի-, ած· ծնեալ· ա-ռբխեալ ծագեալ· եղեալ· փոքմաւ· ըստ-ված· գ-ոլիկ։
Issue, իսի-, էգ· ելք· դուռն· 2· կատարած· ելք· 3· վերջ· հայհոյ-հայհոյանք· ելի տղայ· 4· ծպրտիան անդամք եւ ընդերք անասնոց (որպէս՝ աքիացք, պլուխ, ֆոքք...)· ըստ-ճոփ էջ· գ-ոփ-· 2· նե-հայէլ· ոօն· 3· գիւղիք· ը-ջիք· ոոոոալ· 4· հայկանալ-ըլն էբհիէբհը։
À l'—, ի վախճանի· ածնոան-պա· ածն վոգըմիլոբընպա։
Issues, իզ· յտ· արձակա-վայրք քաղաքի· մծոոաւոր, շուրջանակի վայրք (տան)· 2· մանրատաղ ֆեզի· ըզհոլին իզիրոֆը· իոգըն իէլուէբ· 2· քնոճ գ-գէ-։
Isthme, իսմը (իզմը), ած· ադարանոց· անձուկ երկիր որ կապէ զերկուս ցամաքս քնդ միմեանս· իգի գոբոյը պիէր-պէրինք պէմիլիլերէն քնոճ ած-զ-ոն ըօգրոգ, ոօզոզ։
Italianisme, իթալիանիզմ, ած· իտալականաւթիւն· ի-տալական առացած· թոա-լիոն էզոբէոգ։
Italique, իթալիք, գոյ· եւ ած· ձեռագիր (ի գիրս տպ-ադեալս)· գոոմ էլ էոզըոը։
Item, իթէմ, գ· եւս· դար-ձեալ· նոյնպէս· գոխի· ըէ-գրոբ։
—, ած· մէն մի յօդուած կամ տող հաշուի· հիոոգ գիջ-ըէրինէն հէբ պէբ մոգոգիոք, ոըբոոը։
Voilà l'—, ասւոսիկ ասոտ է կնճիռն· մոալհոսի գոոնգոս։
Itératif, ive, իթէ-ոգրիֆ, իվ, ած· կրկին· կրկնեալ· ըէ-գրոբ· ըէ-գրոբլոնոըը· գ-ո-գէրբէբ։
Itérativement, իթէոոգրի-վը՛մո՝, գ· կրկնեալ նուագօք· ի բազում նուագս· կրկին անգամ· էինէ· ըէ-գրոբ· գ-ո-գէրբէբէն։
Itinéraire, իթինէ-գէ-, ած· գիծ ուղւոյ· ուղի· շաւիղ· 2· ուղեգիրք· ուղեցոյց մա-տեան· 3· աղօթք վասն ճա-նապարհորդաց· էօլ ըզղը-ոը· էօլ· 2· էօլ գէֆինէրէ· 3· էօլճո-լոբ գոոոոոը։
—, ած· (չափ) ճանապար-հաց· ճանապարհական· էօլ (էօլըէ-գ-)։
Iule, իւ-լ, ած· միջատ ինչ անթեւ· ֆըրֆ ոյոֆ ոջո-նո-գոն գիր նեվ պէօճէգ։
Ive, իվ, } էգ· իոոն·
Ivette, իվէթ, } բոյս ինչ· էէբ չոմը։
Ivoire, իվ-ոո, ած· փղոսկր· ժանիք փղայ· ֆիլ գիլէ։ [գէլիճէգ օլ-։
Ivraie, իվ-է, էգ· որոմն·
Ivre, իվ-ը, ած· արբեալ· գինեզէն· 2· արբեալ· յօ-րաց եալ· հաստեալ· ոէրէօլ· էլհլ· 2· էնոգէյէ վէրմլ· հո-րէ-· գօլ-։
Être — mort, } կարի ինն
Être — comme une soupe, } արբեալ լի-նել· մեծ-զգած լինել գինեամբ· ֆէօբ ոէրէօլ օլմոգ։
— de sang, de carnage, արիւնարբու· մարդասպանլայ· գոանը գոմիլ։
Ivresse, իվ-էս, էգ· արբեցութիւն· 2· մոլեգնու-թիւն· աւերն· յղփութիւն· լիութիւն· ոէրէօլ-ոգ· 2· էլի· հեյճոան· զոանիմէն։

Irrévocable, ի-ռե-վո-կա-պել, ած. անդարձ. անփոփոխ. անդնարին ի կեղել յետս. ի-րէ պե-տ-ք. ի-ցի ա-լե-տ-ք. ն-ի-ս ա-լե-տ-ք.

Irrévocablement, ի-ռե-վո-կա-պել-տ, ած. անդարձ, անփոփոխ իմն օրինակաւ. ի-րէ պե-տ-ք-էր-է-ր. ի-րէ ա-լե-տ-ք պէր ի-ր-ե ի-լ-է.

Irrigation, ի-ռի-կա-տ-իւ, ն. ո-ռո-գու-մն. ո-ռո-ւ-մ.

Irrision, ի-ռի-ւ, ն. ծաղր. հեգնու-թիւն. ղ-ե-գ-ա-նք.

Irritabilité, ի-ռի-թա-պի-լի-տ-է, ն. գրգռականու-թիւն. դիւրագրգռու-թիւն (ջղաց). ե-ղ-ե-ա-նք. թո-ղ-ի-կ-ի ի-գ-ի-պո-ղ-ի-կ-ի.

Irritable, ի-ռի-թա-պել, ած. գրգռական. դիւրագրգիռ. ի-գ-ի-պո-ղ. ե-ղ-ե-ա-կ-ի, ե-ղ-ա-կ-ի.

Irritant, ante, ի-ռի-թա-ի, ան-տ, ած. գ-ի-ղո-ղ. խա-փա-ն-ի-չ. ը. գրգռիչ (ոգի). ո-ղ-ո-ջ-ո-ղ. ն-ե-ա-կ ի-գ-ի-պ-ի. ը. ի-ր-ե-ր-ե-պ-ի. ի-ա-գ-ի-ր ի-գ-ի-ր.

Irritation, ի-ռի-թա-տ-իւ, ն. գրգիռ. գրգռու-թիւն. զայրացու-թիւն. յ-ո-ղ-ք. ե-ղ-ե-ր-ո-ւ-մ. ի-ա-գ-ի-ր. ի-գ-ի-պ-ի. ի-ա-գ-ի-ր ի-գ-ի-պ-ի.

Irriter, ի-ռի-թէ, ն. գրգռել. զայրացու-ցա-նել. գ-ի-ն-ե-ց-ու-ց-ա-նել. ե-ղ-ե-ր-ե-ր-մ-ո-ք. ա-ղ-ե-ր-ե-ր-մ-ո-ք. ե-ղ-ե-ր-ե-ր-մ-ո-ք. ի-ա-գ-ի-ր ի-գ-ի-պ-ի.

Irroration, ի-ռո-ռա-ս-իւ, ն. ո-ռո-ւ-մ. ցօղում. սրսկում. խ-ո-յ-ա-մ. ո-ռո-ւ-մ. ա-ղ-ր-ս-կ-ո-ւ-մ.

Irruption, ի-ռի-պ-ի-ւ, ն. ասպատակ. յարձակում ի ներքս. խուժելն. հ-ա-մ-ր. ի-ր-ե-յ-ա-ր-ձ. ը-ա-ր-ձ.

Isabelle, իզ-ա-պել, ած. դէղ-նագոյն աշխատ. դեղձան (ձի). գ-ա-ղ-ա-ր.

Isagone, իզ-ա-ղո-ն, ած. հա-ւասարանկիւն. գ-ա-ղ-ա-վի ա-վ-ի-ղ-ի.

Isatis, իզ-ա-թի-ս, ն. սպիտակ, առանձական աղուէս. գ-ո-ղ. ի-ղ-ի-ք. ը. գ. Guède.

Ischion, ի-սի-ո-ն, ար. ոսկր ազդրի. գ-ա-ղ-ա-ք ե-ր-ի-ք.

Ischurétique, ի-սի-ո-ռե-ի-կ, ած. (ոգի) միզադրաւ-ի-չ ա-ն. ա-կ-ի-ր ի-ո-ռ-ի-ճ-ո-ղ-ո-ւ-ն ֆ-ա-յ-ո-ւ-ղ.

Ischurie, ի-սի-ռ-ի, ն. միզազրաւու-թիւն. ա-կ-ի-ր ի-ո-ռ-ի-ճ-ո-ղ-ո-ւ-մ.

Islamisme, իզ-լա-մի-զմ, ար. մահմետականու-թիւն. ը. ա-ռ. Մահմետականաց. ի-ս-լ-ա-մ-ա-կ-ա-ն-ա-ց. ի-ս-լ-ա-մ-ա-կ-ա-ն-ո-ւ-թ-ի-ւ-ն. ը. ի-ս-լ-ա-մ-ի-ս-մ.

Isocèle, իզ-օ-ել, ած. (երկ-ա-նկ-ի-ւն) հաւասարասրուն. գ-ի-ղ-ե-ա-վ ի-ս-կ ե-ր-կ-ա-ր-ա-ն.

Isochrone, իզ-օ-ռո-ն, ած. ժամանակակից. հաւասար ժամանակաւ. գ-ի-ղ-ե-ր-ե-ք ի-ս-կ ա-ն-ա-ն-ի-ց.

Isochronisme, իզ-օ-ռո-նիզմ, ար. հաւասար ժամանակ. հաւասար տեւականու-թիւն. ի-ս-կ ա-ն-ա-ն-ի-ց.

Isolation, իզ-ո-լա-տ-իւ, ն. գաւառացումն. ս-ա-ր-մ. ե-ղ-ե-ր-կ-ր-պ-ո-ւ-մ.

Isolé, ée, իզ-ո-լէ, ած. կղզացեալ. անջատեալ իբրեւ զկղզի. մեկուսի. գաւառացեալ. մենակեաց. առանձին. ա-յ-ր-ե-ց-ե-ա-լ. ի-ս-կ-ա-ն.

Isolement, իզ-ո-լէ-մ, ար. մեկուսու-թիւն. առանձնու-թիւն. ը. անջատու-թիւն. ը. անջատումն. գաւառացումն. ի-ս-կ-ա-ն-ա-ց-ո-ւ-մ. ը. ա-ր-ա. ե-ր-ե. ը. ա-յ-ր-ո-ւ-մ.

Isolément, իզ-ո-լէ-մ, գ. ա-ր-ա-ր-մ. գաւա-ռա-ն-ա-ձ-ի-ն-ա-յ-ր-ե.

Isoler, իզ-ո-լէ, ն. գաւառացանել. չուրջանակի. մեկուսացուցանել. գ-ի-ր-ք ի-ս-ք-ա-ն-ի-ւ-ն ա-յ-ր-մ-ք. ի-ս-կ-ա-ն-ա-ց-ո-ղ ե-ր-կ-ի-ր.

Isoloir, իզ-ո-լո-ար, ար. գա-

ի֊լիկ֊ը՛մի, ած. անկանոնու֊թիւն. առանց կանոնաց. ֆանտ֊նոսապ. նիկոմ֊ըզմա:

Irréligieusement, ի֊ռ֊ելիժիէօզը՛մի, մ. անկրօնու֊թեամբ. անբարեպաշտու֊թեամբ. առանց երկիւղած֊ութեան. պինախ ինալ. պէյ֊նէլինախ ալը նայրը ելէ:

Irréligieux, euse, ի֊ռ֊ելիժիէօ, էօզ, ած. անկրօն. անհաւատ. 2. անբարեպաշտ. պինախ. 3. պէյ֊անէլինախ. ի֊պապչլինախ:

Irréligion, ի֊ռ֊ելիժիօն, էք. անկրօնու֊թիւն. անհաւատու֊թիւն. անբարեպաշտու֊թիւն. պինախլըխ. պէյ֊անէլինախլըխ:

Irrémédiable, ի֊ռ֊էմէտիօ֊ալը՛, ած. անբժշկական. չըքնախ. իլաճըզը:

Irrémédiablement, ի֊ռ֊էմէտիօալը՛մի, մ. անբժշկական հիմ օրինակու. առանց բժշկու֊թեան. չըրկ օլմայ֊ճախ էրլինէպէտ:

Irrémissible, ի֊ռ֊էմիսիօ֊ալը՛, ած. անխ֊ոզլի. անչուն. աֆվ օլ֊ունմազ:

Irrémissiblement, ի֊ռ֊էմիսիօալը՛մի, մ. առանց ներ֊կայ. առանց խ֊ոզու֊թեան. աֆվ օլ֊ունմայ֊ճախ:

Irréparable, ի֊ռ֊էբ֊ար֊ալը՛, ած. անգիւտ. առանց սպանդարանաց. անգարմանելի. պէր֊գահ ելիք ինէճէը չըքնախ

Irréparablement, ի֊ռ֊էբ֊ար֊ալը՛մի, մ. անգարմանելի հիմ օրինակու. պէ֊պէր֊գէյինէճէխ վէճհ ելիք:

Irrépréhensible, ի֊ռ֊էբ֊րէհանսիվալը՛, ած. անարատ. անաւգիւտ. ի֊խ֊նախ. էքնանմազ:

Irrépréhensiblement, ի֊ռ֊էբ֊րէհանսիվալը՛մի, մ. անարատու֊թեամբ. անաւգիւտ. էքնանմազ պէր նայրը ելէ:

Irréprochable, ի֊ռ֊էբ֊օ֊շալը՛, ած. անարատ. անպարտաւ. փոփ. էքնանմազ:

Témoin —, վկայ անմեղ֊ական. բէրաթ օլ֊անմազ շէհատ:

Irréprochablement, ի֊ռ֊էբ֊օշալը՛մի, մ. անարատու֊թեամբ. անաւգիւտ օրի֊նակաւ. փոփշըշլը. էքնանմազ պէր նայրը ելէ:

Irrésistible, ի֊ռ֊էզիսթիվալը՛, ած. անընդդիմակ. էքըշըլմազ:

Irrésistiblement, ի֊ռ֊էզիսթիվալը՛մի, մ. առանց կարելոյ կալ հակառակ. էքըշըլմազ պէր վէճհ ելէ:

Irrésolu, ue, ի֊ռ֊էզօլի֊, ած. վարանեալ. երկմիտ. տատանեալ. էքրարսըզ. ի֊բ ճի֊բէրէք:

Irrésolument, ի֊ռ֊էզօլի֊մի, մ. վարանեալ հիմ օրի֊նակաւ. տատանելով. պէ֊բէր պէր նայրը ելէ:

Irrésolution, ի֊ռ֊էզօլի֊օն, էք. վարանք. երկմտու֊թիւն. անկայունու֊թիւն. ծուփք. չի֊պհէ. էքրարսըզ֊լըք. կոլեանլը:

Irrespectueux, euse, ի֊ռ֊էսբէքթի֊էօ, էօզ, ած. անակնածող. անպատկառ. բէ֊յէրի֊ի. հի֊բմէհի֊ի:

Irrévéremment, ի֊ռ֊էվէ֊ռամի, մ. առանց մեծարա֊նաց. առանց ինչ ակն ածե֊լոյ. հիճպոըզլըզլը. հի֊բ֊մէհի֊իճէ:

Irrévérence, ի֊ռ֊էվէ֊ռանս, էք. անպատկառու֊թիւն. անակնածու֊թիւն. հիճպոըզ֊լըք. հի֊բմէհի֊իճէլիք:

Irrévérent, ente, ի֊ռ֊էվէ֊ռան, անթ, ած. չմեծարող. անպատկառ. անակնածող. հիճպոըզ. բէ֊յէրի֊ի. հի֊բ֊մէհի֊ի:

Irrévocabilité, ի֊ռ֊էվո֊քապիլիթէ, էք. անդարձու֊թիւն. անփոփոխու֊թիւն. ինէր֊ճէնմէճիլիք:

(կատակ) գրեթէ ի բարկութիւն կամ յայնէ բարկացեալ. ընդ վրիպելոյ ընդունել (լատիներէն)։

Ire, է՜, էի. ցասումն. կռիւ։

Iris, է՜ի՜, ար. ծիածան. 2. ծիածան աչաց. պունետաւոր մասն աչաց շուրջ զբիօք. 3. հիրիկ. լուրջ շուշան. ալոյի՛ ոչխար. 2. ներօղ ոչխարի փայլուկ. 3. մովի ձկան պոչ. ներօտ ոսոխն։

— des marais, առուս քերքէշ. ոչխ ղեվ ֆլիր օշո— ղէղեյի։

—, էի. Հիրիս. պատպատմաւոր Հիրայ. 2. ծիածանի քար. ժիո—ղօ էլահերնին ոչխ ին—հոլէրե—ոչ. 3. ալոյի՛ ոչխ նոալը։

Irisé, ée, է՜—էզէ, ած. նմանն ծիածանի. ալոյի՛ ոչխ ին—ղէ—ոսոն—ղ։

Ironie, է՜—օնի, էի. Հեգնութիւն. ղէվէլէնոճ. հեղալէրի։

Ironique, է՜—օնիք, ած. Հեգնական. հէղալի. ղէհոիք։

Ironiquement, է՜—օնիքըմի, մ. Հեգնութեամբ. ղէվէլէղէրեք։

Iroquois, է՜—օքո՜—ա, ար. այր այլանդակ. այիէրը ապամ։

Irrachetable, է՜—ա՛ըփ—ալը՛, ած. զոր չէ մարթի այսրէնն գնել. ֆէրի ասիը ալը՛նոզ։

Irradiation, է՜—ափ—ոիօղ, էի. շողում, արձակում ճառագայթից. փարլոմ. փէրնով ասլմա։

Irradier, է՜—ափէ, ը. արձակել ճառագայթս. փէրնով ալմոք։

Irraisonnable, է՜—էղօնալը՛, ած. անբան. անխօս. ղա՛յրի նոհըփ. ափըլըղ։

Irrationnel, elle, է՜—ասիօնէլ, ած. անհամեմատ (քանիօնութեամբ). ալիֆմամ ֆօլէ—ըղ։

Irréconciliable, է՜—էփօիոիէ—ալը՛, ած. անհաշտ. պօրըլըմոզ. պօրըլըմայոճոք ալը՛ նոալը՛։

Irréconciliablement, է՜—օիոիէ—ալը՛ըմի, մ. անհաշտ իմն օրինակաւ. առանց հաշտութեան. պօրըլըփ՜ըղ. պօրըլմայոճոք ալը՛ նոալը՛։

Irrécusable, է՜—էփ—ղալը՛, ած. անժխտելի. բէփպօ—նմոզ։

Irréductibilité, է՜—էփ—փիալէէ, էի. անհնարաւթիւն այլ եւս փոքրկացուցանելոյ (գհաւասարութիւնն). ալը՛ մոփապէր նէ—ալէոիոնը փա՛յրի նոփլէլ ղալ—նմոզ։

Irréductible, է՜—էփ—փիալը՛, ած. անչըջելի. անհնարին յաճել յառաջին յիւր վիճակ. 2. անհնարին յաճել յիւր առեալ կամ հաստատեալ միւսանգամ. անբժշկական. 3. (հաւասարութիւն) զոր չէ մարթ այլ եւս փոքրկացուցանել. էլէ հոլը—նա փէօնոէղ. 2. նէէրթ էէրէնէք փօնա—լմոզ ալ—ղէլէղ. 3. փա՛յրէ նոփլէլ ղալ—նմոզ. էէ—նէ—լմէղ։

Irreflèchi, ie, է՜—էֆլէշէ, ած. չխորհեալ. անխորհուրդ. էլէրթէն ալ—ղէ—նէ—լմէղէ։

Irréflexion, է՜—էֆլէքսիօղ, էի. անմտադրութիւն. չմտաածութիւն. ֆիէէր փօմոմ. ալ—ղէ—նոէղ։

Irréformable, է՜—էֆօ—մալը՛, ած. անվախճան. անեականգիմ. պէյիէլէլէղ. նոաղիմ ղալ—նմոզ։

Irréfragable, է՜—էֆ—ագալը՛, ած. անընդդիմակ. անմերժական. փարլը պա—լմոզ. ինէէար էփէլէղ։

Irrégularité, է՜—էկի—լա—էքէ, էի. անկանոնութիւն. անկանոնականութիւն. փա—նոանոա—ղլա—փ. ըղէփ՜ըղլըղէ. նէղամ՜ըղլըղէ. նոփըյոէլէ։

Irrégulier, ière, է՜—էկի—լէ, է՜, ած. անկանոն. անկարգ. 2. անկանոնական. փանոա—նոոզ. նէղամըղ. 3. նոփըյոէ։

Irrégulièrement, է՜—էկ—

Invinciblement, ինվինսիպլըման, ադ. անպարտելի կերպով. զինուորաբար։

Inviolabilité, ինվիոլապիլիթէ, էգ. անխախտապահութիւն. 2. անպղծականութիւն (երդմանն). կամ գօթականըմպուլըքը. 3. պօղոմպուլըքը։

Inviolable, ինվիոլապլ, ած. անխախտապահելի. յոր չէ մարմին ձեռնամուխ լինել. 2. անպղծական. անխախտուած. գոյով չէ պարտ զանց առնել. կամ գօթականըմպուլ. 3. պօղոմպուլ (ինքն)։

Inviolablement, ինվիոլապլըման, ադ. հաւատապահութեամբ. առանց զանց առնելոյ. առանց պղծելոյ. սոգրընտանի. (ինքնին) պօղոմպուլըմէն։

Invisibilité, ինվիզիպիլիթէ, էգ. աներեւութութիւն. անտեսութիւն. կէօրիւնմեմէզլիք։

Invisible, ինվիզիպլ, ած. աներեւոյթ. անտես. կէօրիւնմեզ։

Invisiblement, ինվիզիպլըման, ադ. յաներեւոյթս. անտես իմն օրինակաւ. կէօրիւնմեյէրէք. նոզրընտանի։

Invitateur, ինվիթաթէօր, ար. հրաւիրող. կոչնաւոր. 2. հրաւիրակ. փոխն կոչնոյ. 3. փոխն խոպէրճիի։

Invitation, ինվիթասիօն, էգ. հրաւէր. կոչնաւոր. փոխն։

Invitatoire, ինվիթաթուար, ար. հրաւիրական կիցուրդ ՚ասմնացւոց. է ոչին ընտրեալ ոչ պատշաճ պէր նեղ ճեղմար պէյտի։

Inviter, ինվիթէ, ն. հրաւիրել. 2. առիպել. դրդել. յորդորել. փոխն կոչել. 2. զօր կոչել. ընդդրկոչել։

Invocation, ինվոգասիօն, էգ. կոչնաւոր. կարդալը. պաղատանք. (խօրքըմ) ըղըրմա. խոհոնք։

Involontaire, ինվոլոնթէր, ած. ակամայ. անկամաւոր. զօրաւոր. խոհեւոնդ։

Involontairement, ինվոլոնթէրըման, ադ. յակամայ կամս. խոհեւոնջէյէրէք։

Involucre, ինվոլիւքր, ար. փռնգոկ (ծաղկանց). (ընդ) ճ-հիւնդ։

Involution, ինվոլիւսիօն, էգ. կնճռիւն. խառնակուճիւն. ըմպուրըղլըգը. գուրըղլըգլըգը։

Invoquer, ինվոգէ, ն. կոչել, կարդալ (յօգնականու-ճիւն). պաղատիլ. 2. ածել ի վկայութիւն. ի մէջ բերել. (խօսուածս) ըղըրմաճ. խոհոնալ, խոհոնանք հրմաք. 2. խօսքի իրի երես, պիտր հրմաք։

Invraisemblable, ինվրէսամպլապլ, ած. չհաւանական. իհրիմըղըգ։

Invraisemblance, ինվրէսամպլաս, էգ. անհաւանականութիւն. իհրիմըղըգլըգը։

Invulnérabilité, ինվիլնէրապիլիթէ, էգ. քէնէյին անվիրաւորելի. խօրըլանմազլըգը։

Invulnérable, ինվիլնէրապլ, ած. անվիրաւորելի. անպզդատկան. խօրըլանմազ. պիրնճըրիհ։

Iode, իօտ, ար. յոդ. նիւթ ինչ. պէր ձեզ հոտկանք պէնզէր հոտք։

Ionien, ne, իօնիէն, էն, ած.

Ionique, իօնիք, յօնիական. յոնիացի. ճէղայի՛րի սեպուածք պոյէր։

Iota, իօթա, ար. յոտա. նշանախաչ. պէր հարց։

Ipécacuana, իփէքաքուանա, ար. ամերիկեան մեղձադեղ. իփէքաքուանա։

Ipso facto, իփսօ ֆաքթօ, ադ. նոյնին իսկ գործով. օնսէքիւէնս. ճ՛իւքիյ նիւքէ։

Irascible, իրասիպլ, ած. ցասնական. 2. վայրացասուկ. ցասկոտ. (քօնէվ՛իւ) պաշպոյնտուկ. 2. խօրհէ։

Irato, իրատօ, **Ab-irato**,

տատուիճանաբար. ընդունայն. սայլակ, ձիակառք ևն. պոռնիկ.

Invalider, ինվալիտե, ն. անվաւերացնել, ընդունայն առնել. սայլակ, պոռնիկ ևն. ի՛ր ուժը կտրել:

Invalidité, ինվալիտէ, էի. անվաւերացնելու իրաւունք. ընդունայնութիւն. ձիակառքի ևն. սայլակագործ:

Invariabilité, ինվարիապիլիթէ, էի. անփոփոխութիւն. անշարժութիւն. պարբերականութիւն:

Invariable, ինվարիապլ, ած. անփոփոխ. անշարժական. պարբերական:

Invariablement, ինվարիապլման, մ. առանց փոփոխելոյ. անշարժ համառօտութեամբ. պարբերաբար. միշտ ևս:

Invasion, ինվազիօն, էի. արշաւանք. ասպատակ. պատերազմ. խուճապ:

Invective, ինվէքթիվ, էի. յանդիմանութիւն. կշտամբանք. ապտակաձայնք. սիրելի. պատիւ. անօրէն:

Invectiver, ինվէքթիվէ, ն. հայհոյել. յանդիմանել. կշտամբել. ապտակաձայնել. անօրէնել. սիրելի, պատիւ վերագրել:

Invendable, ինվանտապլ, ած. անվաճառելի. սակաւ ծախուելի:

Invendu, ue, ինվանտի, ած. չվաճառուած. սակաւ ծախուած:

Inventaire, ինվանթէր, արտ. ցանկ (վաճառատան, կահուց). 2. աճուրդ. (ծուլ. խլիս) փնտրել. 2. ձեղուք:

Inventer, ինվանթէ, ն. գտանել. հնարել. պատճառել. խնճոյք կրնել:

Inventeur, trice, ինվանթէօր, թրիս, արս. եւ էի. գտանող. հնարագիւտ. խնճոյք կրնող:

Inventif, ive. ինվանթիֆ, իվ, ած. հնարագիտուն. հանճարեղ. գտանել. ծուլ. ծուլութիւն:

Invention, ինվանսիօն, էի. գիւտ. հնարագիտութիւն. հնարագործութիւն. խճոպ. պատրուակ:

Inventorier, ինվանթօրիէ, ն. գրել ցանկ (կահուց). (նաւուն) փնտրել ներքին:

Inversable, ինվէրսապլ, ած. անտապալելի. փոխարկելի:

Inverse, ինվէրս, ած. խոտորնակ. հակառակ. ծուռ. պոկ. ընթացք:

Faire l'—, գհակառակնապատճառել. ընդդիմանալ, պատճառել ընդդիմութիւն:

Inversion, ինվէրսիօն, էի. շրջումն, փոփոխումն կարգի. ընդդիմութիւն. ընդդիմադրութիւն:

Invertébré, ée, ինվէրթեպրէ, ած. անողն. առանց ողնայարի. ծռապրպռըպ:

Investigateur, trice, ինվէսթիկատէօր, թրիս, արս. եւ էի. յուզիչ. հետազօտիչ. պրպտիչ:

Investigation, ինվէսթիկասիօն, էի. հետազօտութիւն. խուզարկութիւն. պրպտութիւն. ընդհարում:

Investir, ինվէսթիր, ն. տալ. շնորհել (պիշխանութիւն). հաստատել (իշխանութեան). 2. պաշարել (զքաղաք). հին-ինչ-ոմէ վերցնել. ընդդիմանալ իւր ընդդէմ կռիւ. 2. ծառայութեամբ:

Investissement, ինվէսթիսման, արս. պաշարումն. ծառայութիւն. ծառայութիւն:

Investiture, ինվէսթիթիւր, էի. տուչութիւն (եկեղեցական տուողութեան). շնորհումն (իշխանութեան). ընծայ իշխանէ. ընդդիմադրիչ ծառայութեան:

Invétérer (s'), սինվէթերէ, ն. պատանալ, հնանալ, արմատանալ (ախտից). (իւղի) խըլլանալ, խոթիլ, փտութիւն:

Invincible, ինվէնսիպլ, ած. անյաղթելի. անյաղթելիութիւն. ընդդիմադրելի. ռամկապետ:

Intrinsèquement, ենթ-ենթ-ք-ե-մ-ն, մ. ի ներքուստ. ի քնե. գրեթե:

Introducteur, trice, ենթ-ո-ւ-ց-ի-չ-ո-ջ, ր-ո-ւ, ար. եւ էթ. առաջնորդ. մուծանող. ելբ-ա-ր-ա-ր. իւերի ներմ-ուծ-ան-ի:

Introductif, ive, ենթ-ո-ւ-ց-ի-չ, իվ, ած. սկզբնական. պատրաստուածական. պատ-ր-ա-ս-տ-ա-կ-ա-ն. ներմ-ուծ-ան-ի:

Introduction, ենթ-ո-ւ-ց-ո-ւ-մ, էթ. առաջնորդութիւն. մուծանելը. 2. ընծայութիւն. պատրաստութիւն. ներքաշ-ո-ւ-մ-ն-ե-ր. 3. հաստատութիւն, մուտ, սկիզբն (առվ-ո-ր-ո-ւ-թ-ե-ա-ն). ելբ-ա-ր-ա-ր-ո-ւ-թ-ի-ւն. 2. ի-մ-ա-ց-ո-ւ-մ. 3. (ներ ածութիւն) ներմ-ուծ-ի. պ-ա-տ-ր-ա-ս-տ-ա-կ-ո-ւ-թ-ի-ւն:

Introduire, ենթ-ո-ւ-ց-ա-ն-ե-լ. ն. մուծանել. ի ներքս ածել. առաջի ընծայեցուցանել. 2. երեւեցուցանել. ածել ի հանդէս. 3. հաստատել (առվ-ո-ր-ո-ւ-թ-ի-ւն). սկսանել. իւերի, իւրմէ սօֆմաթ. խոհալ իրմէ. 2. ի-ն-ա-ր-ե-լ-ե-ա հա-ս-ո-ւ-ց ներմ-ուծ-ի. 3. (ներէ ածութիւն) սօֆմաթ. պ-ա-տ-ր-ա-ս-տ-ա-կ-ե-լ:

Introït, ենթ-ո-ի-ի, ար. ժամամուտ. աղօթք ի սկիզբն պատարագի. լ-ի-ւ-ր-ե-ա-կ-ա-ն իւր գ-ր-ո-ւ-ա-ծ:

Intromission, ենթ-ո-մ-ի-ս-ի-ո-ն, էթ. մուծանելն կամ մուտ ի ներքս. իւրմէ ներմ-ուծ-ո-ւ-մ:

Intronisation, ենթ-ո-ն-ի-զ-ա-ս-ի-ո-ն, էթ. գահընկալութիւն. հանդէս նստելոյ նորընծայ եպիսկոպոսի յաձոռն. խոհ-ր-ա-ն օ-ր-ո-ւ-ն:

Introniser, ենթ-ո-ն-ի-զ-ե, ն. նստուցանել զնորընծայ եպիսկոպոսն յաձոռ. իւր. խոհրն օ-ր-ո-ւ-ն-ի:

Introuvable, ենթ-ո-ւ-վ-ա-բ-լ, ած. անգիւտ. պ-ո-ւ-տ-ա-ն-ի:

Intrus, use, ենթ-ր-ո-ւ, ի-ւ-զ, ած. բռնակալ. բռնի միջամուտ. ապրդեակ մտեալ. զոր իւր տէր չ-ո-ն-դ-ա-ս էրդիչ. ն-ի-ր-ի-գ-ի-ա-զ ներէլեալ:

Intrusion, ենթ-ր-ո-ւ-զ-ի-ո-ն, էթ. մուծումն (բռնի). (յանիրաւի) ընտրութիւն. (ծ-ի-ր-ի-ն) ներ-ո-ւ-մ-ն. (հ-ա-կ-ա-ռ-ա-կ) -ե-լ-ի-ւ-մ:

Intuitif, ive, ենթ-ի-ւ-ի-թ-իվ, ած. դէմ յանդիման (տեսիլ Աստուծոյ). փ-ո-յ-ե-ն:

Intuition, ենթ-ի-ւ-ի-զ-ի-ո-ն, էթ. դէմ յանդիման տեսիլ (Աստուծոյ). փ-ո-յ-ե-ն-ի:

Intuitivement, ենթ-ի-ւ-ի-թ-իվ-մ-ա-ն, ն. դէմ յանդիման. փ-ո-յ-ե-ն-ի-ն:

Intumescence, ենթ-ո-ւ-մ-ո-ւ, էթ. այտուցմն. լեւ. փ-ո-ւ-ք-ր-ի-ք:

Intussusception, ենթ-ո-ւ-ս-ս-ե-փ-ի-զ, էթ. ընդունելն (հիւմ-ո-ւ) ի ներքս. (ո-ր-ա-յ-ա-ն ա-լ-ե-ա) իւրմէ ներ-ք-ի-ն-ի:

Inusité, ée, ին-ի-զ-ի-թ-ե, ած. անսովորական. նորացոյց. ո-ր-ի-ն-ի-ն ի-ա-ր-ի-ն:

Inutile, ին-ի-ր-ի-լ, ած. անօգուտ. անչահ. ֆ-ի-ր-ի-ն-ի:

Inutilement, ին-ի-ր-ի-լ-մ-ա-ն, ն. յանօգուտս. ի զուր. ֆ-ի-ր-ի-ն-ի. ա-զ-ի իւրէ. ն-ֆ-ի-լ-ե:

Inutilité, ին-ի-ր-ի-լ-ի-թ-ե, էթ. անօգտութիւն. անչահութիւն. անպիտանութիւն. 2. անչահ, անօգուտ իրք. ֆ-ի-ր-ի-լ-ի-թ-ե. իւր ի-ա-ր-ա-ք-ա-ր. 2. ֆ-ի-ր-ի-ն-ի, վ-ի-ճ-ա-կ-ա-ւ-ո-ր չ-ի-լ-ի-ր:

Invaincu, ue, ենվ-ի-ն-ք-ե, ած. չյաղթեալ. անյաղթ. ե-ն-ի-ք-ի-ր. ա-լ-ի օ-ւ-ր-ն-ո-մ-զ-ե:

Invalide, ենվ-ա-լ-ի-դ, ած. ակար. անզօր. 2. զինուոր խեղ կամ ծերացեալ. 3. անվաւերական. անհաստատ. փ-ո-վ-վ-ե-ր-ի-ք. 2. ա-ռ-ի-ք-ա-ր-զ-ե-լ. ի-ա-ր-ո-ւ-թ-ի-ւ-ն ն-ե-ղ-ե-ր. ծ-ո-ւ-ր-լ. ի-ր-ի-ք-ի-ա-ր. 3. ա-չ-ք-ա-ղ. ի-ա-ր-ե-ց. լ-ա-ւ-ր օ-լ-ո-ւ-ն ա-ր-ա-ր-ո-ւ-ի-ւ-ն ե-ր-ի-ք:

Invalidement, ենվ-ա-լ-ի-դ-մ-ա-ն, ն. յանվաւերս. առանց հաս-

յորյորդումն. անուանումն. նշանակ. ֆոռմ:

Intitulé, ենթէթէ–լէ, ար. յորյորդնալ. վերնագիր. նշանակ:

Intituler, ենթէթէ–լէ, ն. անուն դնել յորյորդել. դնել վերնագիր. ապ. նշանակ ֆօռմէ:

Intolérable, ենթօլէ–ռաբլ, ած. չժուժալի. անհանդուրժական. դժնդակ. պայմանըմոգ:

Intolérablement, ենթօլէ–ռաբլման, մ. անհնարինս. դժնդակս. անհանդուրժական պայմանաւս. պայմանըմոգ ձեռնէ:

Intolérance, ենթօլէ–ռանս, էե. չներողութիւն. չտալն ի ծոյլ կրօնից այլոց. ախերն պնդենի ֆուրէ օլմ, պատրաստ եմ:

Intolérant, ante, ենթօլէ–ռան, անթ, ած. չներող կարծեաց այլոց (յիրս կրօնից). ախերն պնդենի պատրաստ եմ:

Intolérantisme, ենթօլէ–ռանթիզմ՛, ար. չներողամտութիւն հակառակութիւն այլոց կրօնից. ախեր պնդի ընդդէմ:

Intonation, ենթօնասիօն, էե. ակառաջ երգոց. տալն գձայն երգոց. 2. յարդարումն նուագի երգոց. 3. Հնչումն. ելեւէմ ձայնից. ֆափսէ պատլատ. ախ վերմ. 2. Եղանի ֆօրմ. 3. ախէ եւ–ֆալնի պատլնիմ:

Intrados, ենթրօս, ար. ներքին երեսք կամարի. պատի պնդեն ֆօրմէ նաթիքը:

Intraduisible, ենթրաթիզ–իպլ, ած. անթարգմանելի. ինքզինմ օլանմազ:

Intraitable, ենթրէթապլ, ած. վէս. ցասկոտ. անհամբոյր. անմատոյց. ինինէ. ֆօնէրատլման:

Intransitif, ive, ենթրանզիթիֆ, իվ, ած. չանցական (բան). լատին. պարբ պրէզոդի:

Intrant, ենթրան, ար. ընտրող վարչի համալսարանի պարհասցոց. պրոբէս ֆաքուլթէնին ինինէ:

Intrépide, ենթրէբիտ, ած. աներկիւղ. քաջ. հասատատուն. ֆօրթմաշ ինին. ֆորավիմ:

Intrépidement, ենթրէբիդման, մ. աներկիւղ. քաջութեամբ. ֆօրթմաշ. ինինէ:

Intrépidité, ենթրէբիդիթէ, էե. աներկիւղութիւն. քաջասատուկութիւն. ֆօրթմաշլըք. ֆերալէ:

Intrigant, ante. ենթրիան, անթ, ած. բանասարկու. քսուկ. հնարագէտ. խարդախ. իւ ֆորբլիըջը. եւ ալիճաքան եւլէնինէ. հիլէֆաբոր:

Intrigue, ենթրիկ, էե. հնարք. նենգ. խարդախութիւն. բանասարկութիւն. 2. կնճռոտ. խառնակութիւն. տատուռուկ. 3. խառնակեալ պատահարք ի խաղս թատերց. 4. գաղտ սէր. ծածուկ հաղորդակցութիւն սիրոյ. ֆէկեն. իւ ֆորբլիըմ. ֆօլըա. 2. եւնէլ. ֆորբլէըլէֆ. ֆապապա. 3. ինինա ըշլէսի. 4. իճլի մահապնէն. ալէբլէ:

Intriguer, ենթրիկէ, ն. խառնակել. խառվել. ֆորբլիըջմաղ. ըշլըբլինճ:

—, ն. հնարել. հնարել. մնքենայել. նիւթել. առնել բանասարկութիւն. իճլի ըշլըբլինճ. ֆօլըա ֆարբմէ. ախօզ ֆորբլիըջմաղ:

S'—, յ. բաղում հնարս հնարել. բազում ճգունս յանձն առնուլ. ճահգ եմէթ. չօֆ ըշլըբլինճ:

S'— partout, միջամտել ի ինել. սպրդեալ միանալ ամենայն ուրեք. հեր եէրե իլէդիմէ:

Intrigueur, euse, ենթրիօր, իօզ, ար. եւ էե. խառնակիչ. բանասարկու. 2. կատաղորբլիըջը. 2. էի–վէվէ:

Intrinsèque, ենթրէնէք, ած. ներքին. բուն. սուբլ ըմին:

Interrogatoire, ինդեռօ-
ղատուար, ար. հարցափորձ.
2. մեռանեան հարցափորձի.
(մահ+ընդդէմ) պատ. ընդդիմիլ.
2. պատ ձեվական գրգիռներ։
Interroger, ինդեռօժէ, ն.
հարցանել. քննել. առնել
հարցափորձ. ոգևմէ. ընդ-
դիմիլ խնդէ։
Interrompre, ինդեռոյիուջօ
ն. ընդ մէջ հատանել. խա-
փան առնել. արատնել գոր-
ծէ. մոռնալ օգմէ։
Interrupteur, ինդեռուիթ-
դեօռ, ար. ընդհատիչ. ար-
գելիչ. ընդ մէջ հատող.
արատնող գործիք. մոռնալ օգտ։
Interruption, ինդեռուի-
փուիօն, իգ. ընդհատումիւն.
հատանելը ընդ մէջ. դադա-
րումն. արատը գործելը. ար-
ատնելը գործ. ընդգնա։
Intersection, ինդեռոգ-
փուիօն, իգ. կտրած. կէտ հատ-
ման. մըգնա. իրի. ը.ընդ.ընելը
պիրուպիրուէրինի գործիք իրը։
Interstice, ինդեռոպիս, ար.
անջրպետումիւն ժամանա-
կի. 2. անջրպետ. վարի ա-
րատ. մըգնար. 3. արուէսի. ար։
Intervalle, ինդեռվալ, ար.
անջրպետումիւն. միջոց.
անջրպետ. մըգնար. ար.
մոպիչ։
Intervenant, ante, ինդեռ-
վընան, անդ, ած. միջնորդ (ի
դատի). (գործ) ինչանըրած։
Intervenir, ինդեռվընիռ,
ն. ի մէջ անկանիլ. բաժանա-
կից, միջնորդ, միջամտութ լի-
նել. ընդ մէջ մտանել. 2.
դէպ լինել. պատահիլ. հիւ-
անդ, ինչանքը օգմէ. ատեան
կիրճէ. 2. գործ կրճէ։
Intervention, ինդեռվան-
սիօն, իգ. մտանելը ընդ մէջ.
միջնորդումիւն. ատեան կիր-
ճ. գործակցելը. վճռումն։
Interversion, ինդեռվեռ-
սիօն, իգ. շրջումն միր ի վայր.
եղծումն, կարծանումն կար-
գաց. ալի ի-ոն կիճ. ար-
բոյը գօղմ։
Intervertir, ինդեռվեռ-
տիռ, ն. միր ի վայր շրջել.
փոփոխել գկարգս. խառնա-
կել. ալի ի-ոն կիճէ. ար-
յը գօղմէ։
Intestat, ինդեռտա, ած.
(մեռանիլ) առանց կտակի.
վճռիչկիսիչ։
Héritier ab —, ժառանգ
անկտակ. վճռիչկիսիչ ընտիօր։
Intestin, ine, ինդեռտին,
ին, ած. ներքին. իշխէ. էշ.
գոխըլէ։
—, ար. աղիք. գոգըրտաճ։
Intestinal, ale, ինդեռտի-
նալ, ած. աղիաց. գոգըր-
տաճլորտ գոյիք։
Intimation, ինդիմասիօն, իգ.
յայտարարումիւն. ապդե-
ցումիւն. 2. կոչելը ի գա-
տաստան. գտոյտրմա. ըռա-
ճեն ոչխարը, խոպիր վիրճ.
2. ճահիճ գործ կրճէ։
Intime, ինդիմ, ած. ներ-
քին. 2. մտերիմ. իշ. գռ-
բոանի. 2. ատրճէ։
Intimement, ինդիմմանի, ած.
պնդապէս. 2. ի ներքուստ.
անբաժ. մտերմութիւն.
անբաժ միրտվ. ընէը ընէը. 2.
գուլգրէն. գիրուանգրէն։
Intimer, ինդիմէ, ն. ծա-
նուցանել. ապդ առնել. 2.
կոչել ի գատաստան. գտո-
յտրմոճ. ըռաճեն խոպիր վիր-
ճէ, ոչխարէ. 2. ճահիճ
ըռաշըրմոճ։
Intimidation, ինդիմիդասիօն,
իգ. ահասարումիւն. ապատա-
նալիր. գօրգուսիմ։
Intimider, ինդիմիդէ, ն. ահ
ապկանել. գօրգուսիմոճ։
Intimité, ինդիմիդե, իգ.
մտերմութիւն. ներքին վիրա-
բանութիւն. ճան ա- կիօճիռ-
գին գօսիլատճ. իրիկիգոյնի
գիրուանէ։
Intitulation, ինդիդիւլա-
սիօն, իգ. վերնադիր. անուն.

դէ-փդաձ, ան, աձ. ընդ-հատական. որ դադարէ երբ-եմն երբեմն. պատրէ-պատրէ ֆէ-ուէլէն. ապա պրոֆեան. ֆի-լիէ-նա-վէիզ. նաիզ:

Intermusculaire, էնդէ-ֆի-ա-փի-լէա, աձ. ընդ մէջ դնդմրաց. էի-էի ապուլէն ապա-ըընտա օլան:

Internat, էնդէռնա, ապ. դպրոց ներքին աշակերտաց. ֆիճիլէ ֆի-նաթ-պէ-լէ-լէա չայէրդ-լէը ֆէ-էլիէզի:

Interne, էնդէռն, աձ. ներ-քին. էչէրէ. փէրտանէ. պախըլէ: —, ապ. աշակերտ ներքին կամ որ բնակէ ի դպրոցին. ֆի-ճիլէ ֆի-նաթ-պէ-լէ-լէա չայէրդ:

Internonce, էնդէռնոֆ, ապ. փոխանակ նուէրեակի ֆա-հա-նայապետին. 2. փոխանակ դեսպանի կամ դեսպան Աւա-տրիայ ի կաստանդնուպոլիս. Ի՞մ ֆոֆոսը էլլէ-ինին վէ-էլէ. 2. Ա-ոլրիռնըն իսլամ-պօլտա-էլ օրն էլլէնէ:

Interosseux, euse, էնդէռ-օսէօ, էօզ, աձ. (յօդակապ) ընդ մէջ ոսկերաց. էռ-էլէը ապա-ըընտա օլան:

Interpellation, էնդէռ-բէլ-լասիօն, էն. հարցափորձ ըընդ-հատ-ճան. հարցուած. ֆիճ-ֆիլիլ. ֆէ-ալ:

Interpeller, էնդէռ-բէլլէ, ն. հարց եւ փորձ առնել. հարցանել. ապա-չֆա-բմաֆ. ֆիճֆիլիլ, ֆէ-ալ էֆմէ+:

Interpolateur, էնդէռ-բօ-լաթէռ, ապ. ապաւաղիչ. որ մուծանէ ինչ անպիտա-ճամբ կամ նենգաւճամբ ի գիրս այլոց. պաչֆապընըն էլլինէ պիլմէչլէ+-րին էռէռ էռէռ պիր ֆէօչ ֆոֆան:

Interpolation, էնդէռ-բօ-լասիօն, էն. փոփոխուածք, յաւե-լուած ի գիրս յօտարձեռանէ. պաչֆապընըն էլլինէ պիր ֆէօչ ապֆմա, ֆոֆմա:

Interpoler, էնդէռ-բօլէ, ն. փոփոխել. ապաւաղել. մու-ծանել ինչ ի գիրս այլոց. փէյիլիլիրմէ+. պաչֆապընըն էլլինէ պիր ֆէօչ ապֆմաֆ:

Interposer, էնդէռ-բօզէ, ն. արկանել ի մէջ. դնել ի մէջ. ապայտ, էչինէ ֆօմաֆ:
S'—, յ. ի մէջ անկանել. մտա-նել. ապայտ իլրմէ+:

Interposition, էնդէռ-բօզի-սիօն, էն. մտանելն ընդ մէջ. 2. միջնորդութիւն. ապայտ իլրմէ. 2. վասիճա'ն հիմիլի:

Interprétatif, ive, էնդէռ-բռէթաթիֆ, իվ, աձ. մեկնա-կան. ճառայի:

Interprétation, էնդէռ-բռէթասիօն, էն. մեկնու-թիւն. թարգմանութիւն. ճառա վէրմէ. ընէֆ-նէը:

Interprète, էնդէռ-բռէթ, ապ. եւ էն. թարգման. թարգմանիչ. 2. մեկնիչ. ընէր-ճէ-ճան. ընէրճէ-մէ էօրճի. 2. ճառա վէրիճի:

Interpréter, էնդէռ-բռէ-թէ, ն. թարգմանել. 2. մեկ-նել. ընէրճէ-մէ էրմէ+. 2. ճա-ռա վէրմէ+. ընէֆ-նէր էրմէ+:

Interrègne, էնդէռ-ռէնէ, ապ. ամաւթչ թ թագաւորու-թեան. ժամանակ անտէրըն-չութեան. փոփչահ-ըչ օլա-ռա-պա-ռա չէճան. ճահչա-լէնիճի:

Interrogant, ante, էնդէռ-ռօ-ան, անթ, աձ. հարցական (նչան). ֆէ-ալէ. էռնիֆհա-ֆէ:

Interrogat, էնդէռ-ռօա, ապ. հարցափորձ. հարցուած. ընէֆնիէչ. ապա-չ:

Interrogateur, trice, էն-դէռ-ռօ-թէօռ, թռ-իս, ապ. եւ էն. հարցանող. քննիչ. ա-պա-ճա. ընէֆնիէչ էրճի:

Interrogatif, ive, էնդէռ-ռօ-թիֆ, իվ, աձ. հարցական. ֆէ-ալէ. էռնիֆհա-ֆէ:

Interrogation, էնդէռ-ռօ-սիօն, էն. հարցուածք. ապա-չ. ֆէ-ալ:

Intérieur, eure, ներքին, ածական. ներքնական. ներքնապատկան. իր. իրերէն։
—, արական. ներքին կողմն. ներքնակողմն. ներքինն. 2. խորք սրտի. սիրտ. իր ներքինը. իրերէն. 2. փերթաձև. գալարի։
Intérieurement, ներքինաբար, մակ. ի ներքուստ. ի ներքս. ի սիրտ. իրերաբար. փերթաձևորեն. իրերաբար. փերթաձևաբար։
Interim, ներքինս, արական. անջրպետութիւն ժամանակի. ժամանակ. միջոց. ատմամիջ. 2. վարչութիւն առժամանակեայ. արտ. փոխարին. 2. ոչինչ արտաքին փոխպատրանք։
Par —, առ ժամանակ մի. ոչինչ ազգ վրդին իրեն. վերին ներին։
Interjection, ներքնաձայնութիւն, իգ. միջարկութիւն. 2. բողոքումն. ատելի. 3. փոխճառ։
Interjeter, ներքնաձգել, ն. — appel, բողոք արկանել. բողոքել. փոխճառել ներին։
Interligne, ներքնագիծ, արական. անջրպետ, միջոց ընդ միջ տողից. իրեն արտաքին տարածութիւն։
—, իգ. կապար անջրպետիչ տողից. պատճառ ներքին արտաքնոցը գրելոյն ջնջուելոյ։
Interligner, ներքնագծել, ն. անջրպետել գտողս կապարաբար. պատճառել ներքին գրելոյն ջնջելոյ պիտի պիտրիներեն ոչնչացնել։
Interlineaire, ներքնագրեայ, ածական. գրեալ ընդ միջ երկուց տողից. իրեն ատենագրութեամբ ներքնագրեալ։
Interlocuteur, trice, ներքնախօսակից, արական. եւ իգ. խօսող (ի խաղս ճառից). 2. խօսակից. փոխխոսիկ. 2. փոխոտհիկ։
Interlocution, ներքնախօսութիւն, իգ. նախադասութիւն. բանակցութիւն պատրաստուճեան իրաց գործոյն. գործ ներհիւրիկ։
Interlocutoire, ներքնախօսական, ածական. նախադատող դատաստանի. (վճիռ) պատրաստուճեան դատի. գործ ներհիւրիկեան գոյիր։
—, արական. գ. **Interlocution.**
Interlope, ներքնախօս, արական. նաեւ մաքսանենգ. ներհիւրիկեան տալ գործարան ներին։
Interloquer, ներքնախօսիլ, ն. նախադատող բանս առնել, միջին իմն վճիռ տալ գործոյ դատաստանի. 2. ապշեցուցանել. շփոթել. ընդհարիլ գործ ներհիւրիկեան. 3. ոչնչացուցանել, ոչնչիլ. 2. լռելերկիմիկ։
Intermède, ներքնախօսք, արական. միջին խաղ ընդ միջ ճառաբանական արարուածոց. 2. միջնորդ միաւորութեան կամ բաժանման (երկուց նիւթոց). ընկերակից օգնականը արուեստին գործոյ. 2. (իրի տպագիր) վերնիսագիր։
Intermédiaire, ներքնախօսական, ածական. միջին. օրհնաբար, արտաքս օրէն. իրերաբար օրհնաբար։
—, արական. միջին գոյն. միջին աստիճան. 2. միջնորդ. 3. միջնորդութիւն. հնարք. օրհնանճառ ընդհատ. օրհնաբանութիւն. 2. հեղանիւթ. 3. հեղանիւթեալ. վերնիսիս։
Intermédiat, ate, ներքնախօսական, արական, ածական. ընդ միջ անկեալ. միջին. տպագրեայ. օրհնանճառ. արտաքս օրէն։
Interminable, ներքնախոնարհելի, ածական. անեզր. անգրաւ. անվախճան. անհատհմանական. պինդ հեղ. ոճառս ներհիւրիկ. պինդհայկի։
Intermission, **Intermittence**, ներքնախոտորումն, իգ. գադարումն. ընդհատումն. արտաքս իրերաբար գործոյ։
Intermittent, ente, ներ-

Intercession, ենդեռ-ոթօյ, էփ. բարեխոսութիւն. ընֆ-ոլ։

Intercostal, ale, ենդեռ-ֆօդոլ, ածական. (կիսկ) ընդ միջ կողից. ֆոդո-րըն փեփէրէ ուռուընդոտէ (ոինէր)։

Intercurrent, ente, ենդեռ-ֆեռոյ, անդ, ածական. (տունդ) դիպչալ յայլ եւ այլ ժամանակս տարուոյ. ոինինին պուղը վոփըլէրինդ ղոհր եփէն (ոըլիմ)։

Intercutané, ée, ենդեռ-ֆէուդանէ, ածական. ընդ միջ մորթիդ եւ մարմնոյ. փերէ էնէ ֆլ ուռուընդա օլան։

Interdiction, ենդեռոփ-փոյօյ, էփ. արգել. արգելութիւն. 2. խափանութիւն, դադարեցուցանելն առ ժամանակ մի (ի պաշտամունէ). 3. արգելութիւն (յապաս մատակարարութենէ իւրոց ընչից). խոռոփ. 2. ոչէր ոչ վոփֆլ էչէն (մանըպըընը) պոլիռել, ռումիլ ֆլոհ. 3. (փէնդէ մալընը էռիճփէչէ կիպի ֆռալըմանռաընը) խոռոփ ֆլոհ. էլմընը ընֆուրմա։

Interdire, ենդեռդիռ, ն. արգելուլ. խափանել. 2. խափանել առ ժամանակ մի. պատժել եկեղեցական արգելմամբ. 3. ապշեցուցանել. խռռոփ ֆլոհէ. 2. ոչէր ոչ վոփֆլ էչէն մանըպըընը պոլիռալ ֆլոհէ. պուղլոմա֊ֆէ. 3. էյմ ոչյմ ֆլոհէ. ալի էռալ ֆլոհէ. չալընֆլոմաֆէ։

Interdit, ենդեռդի, ած. արգելուաձ եկեղեցական. պուղլոմա. փոփռալըէ մէնռուչէյռինդէ ոչէր ոչ վոփֆլ պոլիռալ ֆլոհ։

Intéressant, ante, ենդերէռան, անդ, ածական. քրքրիչ. քրքրական. յանկուցիչ. յափըշտակիչ. ցանկալի. մեղֆէռլընը. ճալընդ. ճէլդ էռլինճ։

Intéressé, ée, ենդերէռէ, ածական. շահասէր. 2. բաժանակից. կից. կուռակից. հաղորդ. պարտապան ի պործակցութիւն. փէնդէ փէռընը ուրոյան. ընֆուրընռ պոֆան. 2. հիռավաճառ. ներռաֆառ. ենռուդ ֆէռ։

Intéresser, ենդերէռէ, ն. հաղորդ առնել. 2. յանկուցանել. յափշտակել. գիւրեւ ածել. յօժարեցուցանել. յորդորել. 3. շահաւոր, կարեւոր լինել. 4. վիրաւորել. վնասել. հիռավաճառ ֆլոհէ. 2. փէնդէյ ընֆուֆէ. ճէլդ ֆլոհէ. ընֆփրֆլոհէ. հուվէռընֆրմէ. 3. ֆոխրընի, ըռընրմօրմոֆ. 4. ենռուռմոֆ. փերէր վէրմէ։

S'—, à, հաղորդ, բաժանակից, պործակից, միջամուխ լինել. յօժարել. հոգ ի մտի ունել. հիռավաճառ օրմոֆ. էչինդ ինրմէ. էչինդ պուռռառնմոֆ. ֆոյղըը, հուվէռ օրմոֆ։

Intérêt, ենդերէ, ար. շահ. օգուտ. պործ. իրք. 2. յանկուցիչ հանգամանք. ցանկալի մասն. 3. շահախրութիւն. անձինն շահ. 4. ապաւառանք. միաս. 5. տակոսիք. շահ արծաթոյ. 6. հաղորդութիւն. կցորդութիւն. 7. հոգ. խնամք. յօժարութիւն. հետաքրքրութիւն. յափշտակութիւն արտի. ֆռէֆ. փերէ. մռալհոմն. 2. ճաղիոց հիռավէռէ. հիռավ ֆռփռճռֆ ֆըրը. 3. փէնդէ ընֆուրը. փէնդէ փէռընռա պոֆմա. 4. պըռր. 5. ֆռիղ. ին-ղէղինէ. 6. իհռփընէ. հիռավաճառընէ. 7. ֆոյղը. հուվէռ. իռինէ։

Prendre — à, ցանկանալ, պործակից լինել յայլոցուխրեան (պործոյ իրիք). (ոչէր մռալհոմընը) պոլա ընֆմռընռա արչին, խռռոփմ ֆլոհէ։

Interfolier, ենդեռֆօլիէ, ն. մուծանել, յաւելուլ ապիատակ քարտէաս (ի գիրս). (փինռոլընը էչինդ) խռղընմոընը փէռղըռլոր օրմոֆ։

անժամանակ. անկատար. խնդրոյ. օրանոյշ:

Intempéré, ée, ներքինքե՜ն, ած. անժամանակ. անչափ. խնդրոյնոյշ. ևերթնոյշ:

Intempérie, ներքինքե՜ն, ին. վատախառնութիւն, անհաստատութիւն (օդոց). (հովն) խնդրոյնոյշևոյշ. սերմնէնչ:

Intempestif, ive, ներքինքարձի, ին, ած. տարաժամ. անդէպ. վերջնոյն. սոյնոնոց:

Intempestivement, ներքինքարձիմն, ած. տարաժամու. յանպատահս. վերջնոյնոյնի:

Intendance, ներքինքո՜ն, ին. տեսչութիւն. ատենութիւն. 2. ժամանակ ատենիկանութեան. 3. ապրանք ատենիկանի. 4. երկիր ատենիկանութեան սահմ. նոպէրևէ. վնասէ. վերհիշ. 2. նոպէրևէ վճիռը. 3. նոպէր սերոյը. 4. նոպէր նահէյեր:

Intendant, ներքինքո՜ն, սր. ատենիկան. պարէտ. տեսուչ. նոպէր. վերհիշ:

Intendante, ներքինքո՜ներքին, ին. կին ատենիկանի հասհանգի իրիք. վնէ գործոց:

Intense, ներքինո՜, ած. ատենի. ուժգին. չերփեր. վերին:

Intension, ներքինքո՜ներքին, ին. ուժգնութիւն. ատենութիւն. ոյժ. չերփերին. վերինէ. գո՜վնէ:

Intensivement, ներքինքո՜ներքինմն, մ. ատենի. ուժգին. չերփերին իր:

Intenter, ներքինքեր, ն. սկսանիլ. ձեռն արկանիլ. փորձիլ. իր ո՜րմէ. պահեր. (պաշ) ուշմէ. երինիլ:

Intention, ներքինքո՜ն, ին. միտք. պիտուտութիւն. յուժութիւն. քին. մի՜րաց. նիչին. մոգուպ:

Intentionné, ée, ներքինքո՜ն, ած. Mal —, չարաչահ. չարաւիրս. ֆիերնա ֆիերէրէ:

Intentionnel, elle, ներքինքո՜ն, ած. դիտաւոր. միտաց. միրաց օրո՜նեան. ֆիերէրինպերէ:

Intercadence, ներքերքո՜, ին. անկանոնութիւն. անհաւասարութիւն (իրինգ մնան երակաց). (նոպէրէն) պէր պիո՜ղէյեր ասիմամաը:

Intercadent, ente, ներքերքո՜, ող, ած. անկանոն. անհաւասար (իրինգիւն երակի). պէր պիո՜ղէյեր ասիմայան (նոպէր):

Intercalaire, ներքերքո՜ֆօղէր, ած. յաւելուածոյ, կրկնուածոյ (տոմար երկաց). 2. աւելեաց, նահանջ (օր). նոպէրքոն պայիր (ըբօղէր). 2. (խե՛ղի) ֆերպէր:

Intercalation, ներքերքո՜ֆօղէն, ին. յաւելուածն աւուր կամ աւելեաց օր ի նահանջ ամի. 2. յաւելուչն (յօդուածին ի գիրս). խե՛ղի ֆերպերէյէ իրինչէմ կինէ. ֆերպէրէն. 2. էլովէ:

Intercaler, ներքերքո՜ֆօղէ, ն. յաւելուլ (օր ամի) ի վերայ նահանջ ամի. 2. յաւելուլ. միաձանել. իրինքրա խառնել. (խե՛ղի ֆերպերինի) ղամմ կինէ. 2. էլովէ կինէ. իչինէ գոնիմ:

Intercéder, ներքերքո՜ներ, չ. բարիխօս լինել. չերֆոն կինէ:

Intercepter, ներքերքո՜ներ, ն. արգելուլ. խափան լինել. հատանել. 2. հատեալ ըմբռնել. գրաւեալ առնել (ի ճանապարհի). ամէ օրմո՜. պրոպէրէ ֆերմո՜. 2. (խօլրա) ներինչէպ նոպո՜նմո՜. գոփոնմո՜:

Interception, ներքերքո՜ֆօղէն, ին. խափանում. հատանելն ընդ միջ. ֆերինէ. նոպո՜նմո. ֆերո:

Intercesseur, ներքերքո՜ֆօղ, սր. բարիխօս. չերֆոնիճ:

անշօշափելի. անագդելի. Եւ նէ՛ ոչ-յուժմունքէմն օլաեմոզ։

Intarissable, նէրթ-էօ-պլը, ած. մշտաբուղխ. անսպառական. Ֆօ-բօ-մօզ, կէ-պէմէզ։

Intégral, ale, էնթէյ-օլ, ած. ամբողջ. ամբողջական. կատարեալ. ընթէրլ. ը-ընհմ։

Intégralement, էնթէյ-օլ-մէնի, ած. լիով. բովանդակ. ընհմոմեն. ընթէրլէնէ։

Intégrant, ante, էնթէյ-ոան, ոանթ, ած. ամբողջացար. լցուցիչ. ընթէրլ կոյնէ. ը-ընհմէր։

Intégration, էնթէյ-ասիօն, նէ. գաանուելն զամբողջն. ամբողջ գործել. ընհմոլմա. ընհմիր։

Intègre, էնթէյ-ճ, ած. ուղիղ. անբասպիւտ. արդարակատով. անաբատ. էնճոտ ճոպօլ. ենիկ. օալէհ. պէ-բէ-օ՛։

Intégrer, էնթէյ-ը, ը. գաանել զամբողջն. կատարեալ. ամբողջ գործել. ընհմոմճաք. էրմալ իճինբէր։

Intégrité, էնթէյ-էթ, նէ. ամբողջնութիւն. լրութիւն. 2. ուղղութիւն. արդարութիւն. անաբատութիւն. ընհմոլըճ. պէ-ընհոնէ։ ընթէրլը։ 3. ոալէհլէ։ պէ-բէ-ոաճէ։ ֆէօռա ֆոպօլ ենիկ։

Intellect, էնթէլլէքթ, ոբ. իմացութիւն. միաք. ֆօ-վէ՛ճի ֆոհիճք. էորթ։

Intellectif, ive, էնթէլլէքթիֆ, իվ, ած. իմացական. մտաւոր. ալհոհ. ֆոհիմ։

Intellectuel, elle, էնթէլ-լէքթուէ-էլ, ած. իմացական. մտաւորական. 2. հոգեւոր. իմանալի. ալհոհ. ֆէթրը մաոռօ. ֆեհոմ. 3. բռահանի։

Intelligemment, էնթէլլէճամէնի, ած. հանճարով. խելամտութեամբ. էորթ էլէ. ոթէլլէճմա։

Intelligence, էնթէլլէճ-էնս, նէ. իմացութիւն. միաք. 2. սեղեկութիւն. խելամտութիւն. 3. Հանճար. Ճարտարութիւն. յայտարակութիւն. 4. միաբանութիւն. բարեկամութիւն. համամտութիւն. Հաղորդութիւն. 5. Հոգեւոր, իմանալի էութիւն. ֆօ-վէ՛ ըի գ-ոբէթ-է. ֆէթր. ալհոհ. 2. ը-ֆօ-ֆնէր. ոլճէրթ. 3. ֆէրօ-էրի. հրէֆէր. հի-ոէր. 4. պէրլէթ. գոնշըլըճ գ-ոյօ-ը-ճ օլմա. էրրիֆճաք. գ-ոա-լէֆէր. 5. բռահ. բռահանի գաս։

Intelligent, ente, էնթէլլէճ-էնթ, ոէթ, ած. իմացող. մտաւոր. 2. Հանճարեղ. մտաց. 3. Ճարտար. յայտարակ. Հմուտ. ֆոհիմ. գ-ոբէթ-է. 2. ոֆէրլէլը։ ֆէրօ-էրի՛ր. 3. հի-նէրլի. վ-օ-բօ-ֆ. վալհ-ոմի՛լը։

Intelligibilité, էնթէլլիճիպիլլէթէ, նէ. դիւրիմացութիւն. դիւրահասկութիւն. ֆօլայ ոալըլմա. ֆեհոմ ֆօլայ օլմա։

Intelligible, էնթէլլիճիպլը, ած. դիւրահաս. դիւրընկալ. 2. լսելի. յատակ. միկիճ. 3. իմանալի. նկարեալ ի միտս. ոնալըլըճը. ֆեհոմ ֆօլայ. 2. ֆօլայ էլէ՛ոէլէր. գէրրոճ. պէլլի. 3. ճոնալի. ֆէթր էլէ ընհոմվոռ օլաճան։

Intelligiblement, էնթէլլիճիպլէմէնի, ած. մեկնագոյն. դիւրահաս օրինակաւ. յղուսակութեամբ. ոնալըլըճաճ, գէլլլի գէրճոռլ էլէ. ընհմիրլը։

Intemperamment, էնթէմբէռամմէնի, ած. յանկարգապանչաի. օրանըշլ գէր ճոռլ էլէ։

Intempérance, էնթէմբէռանս, նէ. անիսաունութիւն. անժուժկալութիւն. անառակութիւն. անչափութիւն. անկարգութիւն. էրինոլըշլըճը. (գէլէհի) ճոռճմա. օրանըշլըճը։

Intempérant, ante, էնթէմբէռան, ոէթ, ած. անիսաուն.

անառակ. անժուժկալ. անչափ. անկարգ. Ճոռ։

Intempérie, էնթէմբէռի, նէ. անկարգութիւն. անիսաունութիւն. 2. ոամանի. ոամանի ոէյ։

Intempestif, ive, էնթէմբէսթիֆ, իվ, ած. անժամ. անժամանակ. անպատեհ. անիսաուն. անկարգ։

Intempestivement, էնթէմբէսթիվմէնի, ած. անժամ. անժամանակ. անպատեհ. անիսաուն. անկարգ։

Intendance, էնթէնտանս, նէ. ոէյ-ի-ճիհան. ոէյ-ի-ճիհանլըճ. ոէյ-ի-ճիհանլըճ ոէյ։

Intendant, էնթէնտան, նէ. ոէյ-ի-ճիհան. ոէյ-ի-ճիհանլըճ ոէյ։

Intense, էնթանս, ած. ուժգին. ուժեղ. ուժեղացեալ. ուժգնացեալ. ուժգնութեամբ. ուժեղութեամբ։

Intensément, էնթանսէմէնի, ած. ուժգին. ուժեղ. ուժեղացեալ. ուժգնացեալ. ուժգնութեամբ. ուժեղութեամբ։

Intensité, էնթանսիթէ, նէ. ուժգնութիւն. ուժեղութիւն. ուժեղացեալ. ուժգնացեալ. ուժգնութեամբ. ուժեղութեամբ։

Intention, էնթանսիօն, նէ. միտք. նիէթ. 2. ոէյ. ոէյ ոէյ. 3. ոէյ ոէյ. 4. ոէյ ոէյ. 5. ոէյ ոէյ. 6. ոէյ ոէյ. 7. ոէյ ոէյ. 8. ոէյ ոէյ. 9. ոէյ ոէյ. 10. ոէյ ոէյ. 11. ոէյ ոէյ. 12. ոէյ ոէյ. 13. ոէյ ոէյ. 14. ոէյ ոէյ. 15. ոէյ ոէյ. 16. ոէյ ոէյ. 17. ոէյ ոէյ. 18. ոէյ ոէյ. 19. ոէյ ոէյ. 20. ոէյ ոէյ. 21. ոէյ ոէյ. 22. ոէյ ոէյ. 23. ոէյ ոէյ. 24. ոէյ ոէյ. 25. ոէյ ոէյ. 26. ոէյ ոէյ. 27. ոէյ ոէյ. 28. ոէյ ոէյ. 29. ոէյ ոէյ. 30. ոէյ ոէյ. 31. ոէյ ոէյ. 32. ոէյ ոէյ. 33. ոէյ ոէյ. 34. ոէյ ոէյ. 35. ոէյ ոէյ. 36. ոէյ ոէյ. 37. ոէյ ոէյ. 38. ոէյ ոէյ. 39. ոէյ ոէյ. 40. ոէյ ոէյ. 41. ոէյ ոէյ. 42. ոէյ ոէյ. 43. ոէյ ոէյ. 44. ոէյ ոէյ. 45. ոէյ ոէյ. 46. ոէյ ոէյ. 47. ոէյ ոէյ. 48. ոէյ ոէյ. 49. ոէյ ոէյ. 50. ոէյ ոէյ. 51. ոէյ ոէյ. 52. ոէյ ոէյ. 53. ոէյ ոէյ. 54. ոէյ ոէյ. 55. ոէյ ոէյ. 56. ոէյ ոէյ. 57. ոէյ ոէյ. 58. ոէյ ոէյ. 59. ոէյ ոէյ. 60. ոէյ ոէյ. 61. ոէյ ոէյ. 62. ոէյ ոէյ. 63. ոէյ ոէյ. 64. ոէյ ոէյ. 65. ոէյ ոէյ. 66. ոէյ ոէյ. 67. ոէյ ոէյ. 68. ոէյ ոէյ. 69. ոէյ ոէյ. 70. ոէյ ոէյ. 71. ոէյ ոէյ. 72. ոէյ ոէյ. 73. ոէյ ոէյ. 74. ոէյ ոէյ. 75. ոէյ ոէյ. 76. ոէյ ոէյ. 77. ոէյ ոէյ. 78. ոէյ ոէյ. 79. ոէյ ոէյ. 80. ոէյ ոէյ. 81. ոէյ ոէյ. 82. ոէյ ոէյ. 83. ոէյ ոէյ. 84. ոէյ ոէյ. 85. ոէյ ոէյ. 86. ոէյ ոէյ. 87. ոէյ ոէյ. 88. ոէյ ոէյ. 89. ոէյ ոէյ. 90. ոէյ ոէյ. 91. ոէյ ոէյ. 92. ոէյ ոէյ. 93. ոէյ ոէյ. 94. ոէյ ոէյ. 95. ոէյ ոէյ. 96. ոէյ ոէյ. 97. ոէյ ոէյ. 98. ոէյ ոէյ. 99. ոէյ ոէյ. 100. ոէյ ոէյ։

Instrumenter, ինստրումանտել, ն. գործիք դնել (նաւագնաց) գաշխնա, մուրհակս. (ինչ՝ ոք իրեն մարդիկ) հետեցնել, անհետ ընել։

Insu, à l'— de, ի. առանց գիտութեան. յանգէտս. ոչնչեցուր. խաղերի օրմայարթ։

Insubordination, ինսուբորտինասիօն, էգ. անհպատակութիւն. առանձակութիւն. անսաստութիւն. ինքնագլխութիւն։

Insubordonné, ée, ինսուբորտոնե, ած. անսաստ. առանձակ. ինքնագլուխ։

Insuffisamment, ինսուֆիզամանի, ի. անբաւականապէս. քան ոչ բաւականին. փիճաչինութեամբ. ինչնչութեամբ. ոչբաւականապէս։

Insuffisance, ինսուֆիզանս, էգ, անբաւականութիւն. անպիտանութիւն. անկարութիւն. փիճաչինութիւն. ինչնչութիւն. ոչբաւականութիւն։

Insuffisant, ante, ինսուֆիզան, անտ, ած. անբաւական. անկար. ինչնչ. փոչնչութիւն. փիճաչինութիւն։

Insufflation, ինսուֆլասիօն, էգ. փչելն, փչումն ի ներքս. էլինէ ի-ֆլէմ։

Insuffler, ինսուֆլե, ն. փչել ի ներքս. էլինէ ի-ֆլէմ։

Insulaire, ինսուլէր, ած. կղզական. կղզեբնակ. ափոլը։

Insultant, ante, ինսուլտան, անտ, ած. ծաղրնամանիկ. նախատանոց. անիծախօսի։

Insulte, ինսուլտ, էգ. ծաղրանք. նախատանք. 2. յարձակումն. անիծք. հայհոյանք. 2. հի-ճմ. ին-ծի-չ։

Insulter, ինսուլտե, ն. ծաղրանել. անպատուել. խաղ առնել. 2. յարձակիլ. խօրտիմաք. մատնօրէն կռիւ։ 2. հի-ճմ կռիւ։

— au malheur, առնհատ լինել ծաղրանաւմանն ուրուք. ոչընչնչանէֆելէյնէ ղհետ ելմտի։

Insupportable, ինսուբօրտապլը, ած. չժուժալի. անհանդուրժական. ծանրատապարուկ. պայմանըմոզ. լիէլմը։

Insupportablement, ինսուբօրտապլըման, ի. անհանդուրժական ինն օրինակաւ. անհնարին. պայմանըմոզ պէս ըսուլ էլէ. իֆրոն։

Insurgents, ինսուրժան, ած. յ. գուգազ. գունդ հունգարական գաւմարնալ ապատանքոյ առմորուծեան. 2. ապստամբեալ գաղղիականք յԱմերիկէ քնդդեմ Անգղիացւոց. Մոճաբնհանօս ոփքնփէն ըսաչրա փէվչէրելէն, փէվչէն ելըչնէն էչէն այոզա գուգան ատէր. 2. Ամերիֆօսա ինկիլիկէրայս գուրչը այոզա գուգան նէվոփըչ։

Insurger (s'), սինսուրժե, յ. ապստամբել. նշկահել ոչ գաղտըրմոփ. այոզա գուգմոփ։

Insurmontable, ինսուրմոնտապլը, ած. անյաղթ. անհնուաճելի. ինքնիշխ. ելմնի օլմամըշ։

Insurrection, ինսուրէքսիօն, էգ. ապստամբութիւն. վտանգնչութիւն. ոչ գաղտըրմոփ. ասէչէր. ին-չէման։

Insurrectionnel, elle, ինսուրէքսիօնել, ած. ապստամբական. խռովայոյզ. չգրչոչըչ մախասա. խախանի։

Intact, acte, ինթակտ, ած. անեղծ. անարատ. անվճար. ողջ. 2. անըտպիւտ. անատ. ոչնչնչմըշ. եւ ոչգաղտըմոփ. եւ ոփչոկիշ. ին-մամ. 2. չէփէնիշ. չէփէ գոնաչմըշ։

Intactile, ինթակտիլ, ած.

պնել. կացուցանել. վարդ, նաւոյ, իշխանի երիվար. գօտկի:

Institut, ինստիտու, ար. հաստատութիւն. օրէնք. կանոնք. սահմանադրութիւն (վանաց). 2. վանք. միաբանութիւն. 3. հիմնարկութիւն. հաստատութիւն. հիմնարկ. դպրոց. ձեռակերտ. գանձ. նիշտ. (ընչից՝ ընտիր) այնի. 2. մանուածք. ընտիքն. 3. խայտալ. հատանէն. ընտիանի:

Instituts, ար. յտ. } սկզբունք,
Institutes, ին- } համառօտ
ստիտութ, իգ. յտ. } օրինադիրք (իրաւանց Հռոմայեցւոց). 2. իրաւունք, օրէնք Ցուստինիանոսի. ի՛րի ինքն իմաստը. մանրամասն գանձ. 2. Ցուստինիանոսի իմիք բանիցն գանձանոցէ:

Instituteur, trice, ինստիտութէր, տրիս, ար. եւ իգ. սահմանիչ. հաստատիչ. հիմնարկու. 2. ուսուցիչ. վարժիչ. դաստիարակ. ինքնակոչ. ընտրեալ քարոզ. 2. խօճա. ինստիտուտ:

Institution, ինստիտութիւն, իգ. հաստատութիւն. կարգադրութիւն. կանոնադրութիւն. հիմնադրութիւն. 2. դաստիարակութիւն. կրթութիւն. ուսումն. վարժք. 3. վարժարան. ուսումնարան. 4. հիմնարկութիւն. շինուած. գործ; գօտ. ընտրեալ. նաւոյ. 2. ընդունիլ. ընդունող. ընտիր. 3. ընտիանի. 4. հատանէն. խայտալ. ի՞նչ ըլլայ:

Instructeur, ինստրուքտէր, ար. վարժիչ. կրթիչ. մարզիչ. իշխանի երիվարի:

Juge —, դատաւոր քննիչ յանցանաց. դատաւոր հարցափորձի. ընդհանուր կոչի գործոյ:

Instructif, ive, ինստրուքտիֆ, իվ, ած. կրթական. ուսուցիչ. կրթիչ. իշխանի գործ. ընտիանի. ընտիմաստ:

Instruction, ինստրուքսիօն, իգ. կրթութիւն. ուսումն. վարժք. 2. տեղեկութիւն. հմտութիւն. 3. հրամանն. իմացութիւն. յանձնարարութիւն. 4. ուսումն. վարդապետութիւն. հատար. 5. պատուիրանք, նախակարգ քննութիւն (դատի). ընդոլնիք. գործակից. ընտիմ. 2. ծ-գ-ծ-է. գործոյնի. 3. ընդհանուր. գործակից. 4. իշխանէն. գործոյնի. 5. գործի գործ:

Instruire, ինստրուիր, ն. ուսուցանել. 2. կրթել. վարժել. 3. տգդ, տեղեակ առնել. 4. պատրաստել, կարգել (զիրս դատաստանի). 5. կազմել դատ (ընդդէմ ուրուք). դատախազ լինել. իշխանէն. գործ. 2. ընդոլնիք, ընտիմ իմիք. 3. խոստիք. գործ, ծ-գ-ծ իմիք. 4. գործի գործ իմիք. գործ անընդունելի հաղորդութեան. 5. գործ անմիք:

Instrument, ինստրուման, ար. գործի. անօթ. 2. գործի. միջնորդ. պատճառ. 3. դաշինք, մուրհակ ի ձեռն նոտարի. 4. նոտարան. անի. ավարտանիքի. 2. անի. ծ-գ-ծ. 3. անընդունիք. հիւծեցնիք. 4. ընդունիք. տոպ. անի՛ի մարդիք:

Instrumentaire, ինստրումանտէր, ած. (վկայ) նոտարի կամ նոտարական մուրհակաց. գործ՝ որ ընդունի անընդունիքն (ընդհիպ):

Instrumental, ale, ինստրումանթալ, ած. գործիական. 2. նուագարանաւ (երաժշտութիւն). անիի. 2. տգդիք, ընդունիք (մարդիք):

Instrumentation, ինստրումանթասիօն, իգ. յարդարումն կամ բաշխումն երգոց ինուագարանս. ոյր մարդիք ընդունիք իմիք:

խոպէր. 2. ինհո՛պ ըեոպպոնի. 3. նեֆեռ ալմ:

Inspiré, ée, ինռքիռե, ար. եւ ի. ասառաածապչեառ. ասառաածաշունչ. հոգեկիր. ինշհմ. ինշիռ:

Inspirer, ինռքիռե, ն. ապդել. ծեքսադիր լինել. խորհուրդ տալ. առդիլ. շնչել. 2. փչել. շնչել. ինհոմ, ինքռ եռինքե. գալոքինե պռոյ եռինքե. եօյիռռ վերմե. ինեփրքեռինքե. 2. նեֆեռ վերմե. ռեֆլեքմե:

Instabilité, ինռռաոլիթե, ի. անհաստատութիւն. փոըրոքականութիւն:

Instable, ինռռաոլը, ած. անհաստատ. անկայտկան. փոփռռըլըբ:

Installation, ինռռալասիօն, ի. զեռեզրելը, հաստատելը, նստուցանելը ի բարձ պաշտաման. նռոպ եռինքե. զեռնեքինե օհռռրմռ:

Installer, ինռռալե, ն. զեռեզրել. կացուցանել, հաստատել, նստուցանել (հանդիսաւ ի բարձ պաշտաման). նռոպ եռինքե. զեռնեքինե օհռռրմռ. փօմռփ. եքրքեքինքե:

S'—, յ. նստել. զեռեզրել. օհռռրմռփ. եքրքեքե:

Instamment, ինռռամմոի, մ. սիրագութեամբ. ժուռքեռմբ. ծախանձանօք. ասիպատ. ինքռոմ էլե. խորմ էլե. ռըփըճռ:

Instance, ինռռռո, ի. ժուռքիւն. ծախանձանք. 2. գաւառապռոքիւն. ատրաստռոքիւն. դատ. 3. նորոգ պատճառ հաւանութեան. ինքռոմ. խորմ. բեճռ. 2. ռռոլեռ. փռվռ. 3. եքռռ խռոպռ:

Tribunal de première —, խոնարհական սուրճան դատաստանի. ելք, եռ ալռոլքե ռեհռքեռե:

Instant, ante, ինռռոի, ոիք, ած. ասիպիչ. ժուռքեռան. 2. եկեալ հասեալ. մօտա-

յաւտ. ուբիը. եոքռմ էլե օլռռ. 2. եքրիէլիլ. եռփըն:

— , ար. վայրկեան. փռքէիե:

Un —, կաց վայրիկ մի. ոքը փռքըիե ոե+լե:

À l'—, ի վայրկեան ժամանակի. առժամայն. վաղվաղակի. ռռեփե. հեռեռ:

Instantané, ée, ինռռոռոիռռռեռ, ած. վայրկենական. ասկաւժամանակեան. վաղանցուկ. ոքը փռքիքելե+. ըռփռռ+ կելէցե:

Instar, ինռռառռ, **À l'—,** ի. ըառ օրինակի. ըառ նմանութեան. զօրէն. կիպե. միռռլե:

Instauration, ինռռօռռռիօի, ի. հաստատութիւն. կարգաւորութիւն. սկիզբն. ծնունդ. ինքռոմ. պռոլռռնըբ:

Instigateur, trice, ինռքիռռօռ, ռռիս, ար. եւ ի. հրապուրիչ. դրդիչ. ծեքյութդրիչ. ֆելի վերմե. ռեհրիե+:

Instigation, ինռքիռռիօի, ի. հրապոյրք. ծեքյադրութիւն. դրդութիւն. ֆելի վերմե. ռեհրիե+:

Instiguer, ինռքիռե, ն. դրդել. սադրել. հրապուրել. ֆելի վերմե+. ռեհրիե+ ինռռե+:

Instillation, ինռքիլասիօի, ի. կաթեցուցանելը. փռժռռմռ:

Instiller, ինռքիլե, ն. կաթեցուցանել. փռժռռմռփ:

Instinct, ինռքէ, ար. բնաւկան ազդեցութիւն. ազդումն բնածին. 2. սաոռիկ, բուռն միտումն. հերճռ. ռե'վիր ռեռոկէրե. 2. փեր+ վերքռիլե, փերռփռ մեյլ:

Instinctif, ive, ինռքէքիֆ, իվ, ած. բնականաբար ազդեցութեան. բնածին. հերճռի. ռե'վիր ռեռոկէրքռեռ ելերիր վերմե:

Instinctivement, ինռքէքիվմո, մ. ի բնականաբար ազդումն. փռռվե'րիր հերճռ ելե:

Instituer, ինռքիռե, ն. հաստատել. կարգել. կան-

Insipidité, ինսիփիտէ, էն. անհամուեցիւն. լեռնոտութիւն։

Insistance, ինսիսթանս, էն. պնդուեցիւն. ժուռեցիւն. փութանիկ պատրաստ։

Insister, ինսիսթէ, ե. ժուռ. եցուռ անձնել. 2. պնդել. կալ ձեռք. չօք խուզարկուէ. տեղի տալ. 3. այսէ պատասխան. փութանիկ պատրաստ։

Insociabilité, ինսոսիապիլիթէ, էն. անընդունակ բնուեցիւն. անընկերատեր հանգամանք. գոնատութիւն. ինքնասիրութիւն։

Insociable, ինսոսիապլ, ած. անընկերատեր. անընկերական. անհամբոյր. տմարդի. վէս. գոնատութիւն. ինքնահնար. խօրթած։

Insolation, ինսոլասիօն, էն. յարտագրութիւն. գնդիկի յարեւուտ. ինանիչ կծռնանք գծում։

Insolemment, ինսոլաման, մ. յանդգնաբար. ժպրհուեցիւն. կոպտութեամբ. ինսոլութեամբ։

Insolence, ինսոլանս, էն. յանդգնութիւն. ժպրհուեցիւն. լպրծութիւն. կոպտութիւն. ինսոլեցի. գոռոզութիւն։

Insolent, ente, ինսոլան, անդ, ած. յանդուգն. ժպրհուեր. լպրծ. 2. հպարտ. ամբարտաւան. գինովոտ. գոռոզ. 3. ծօթած։

Insolite, ինսոլիթ, ած. անսովորական. նորօրինակ. օտար. ապիկարտիտ. ինքնի։

Insolubilité, ինսոլիպիլիթէ, էն. անլուծուեցիւն. չկօղլիելի։

Insoluble, ինսոլիպլ, ած. անլոյծ. 2. զոր չէ մարթի մեկնել. դժուարալոյծ. չկօղլիելի. խրթին. 2. մանրակրկիտ. չհիմն։

Insolvabilité, ինսոլվապիլիթէ, էն. անկարուեցիւն հատուցանելոյ. կօտկտիչ։

Insolvable, ինսոլվապլ, ած. անձեռնհաս, անկար ի հատուցանել. կօտկտիչ. կօտկտուկ։

Insomnie, ինսոմնի, էն. արթնուեցիւն. այսանքի պատրաստ. այսոգնաղացութիւն։

Insouciance, ինսուսիանս, էն. անհոգուեցիւն. անփութեցուեցիւն. հաճկրնկիչութիւն. գայթաղղութիւն։

Insouciant, ante, ինսուսիան, անդ, ած. անփոյթ. անհոգ. հաճկրնկիչ. գայթաղղ։

Insoumis, ise, ինսումի, իզ, ած. չհնազանդեալ. պատի օրինաճոռոգ։

Insoutenable, ինսուտընապլ, ած. որում չէ մարթի պաշտպանել. զոր չէ հնար հաստատել. զաղփատելիս. յոդոդ. 2. ծանրատաղտուկ. անհանդուրժական. ընտիք ընդիմադրել. իսկ չըգիտել. կծռնանք։

Insomnie, ինսոմնի, էն. արթնուեցիւն. այսանքի պատրաստ. այսոգնաղացութիւն։

Insouciance, ինսուսիանս, էն. անհոգուեցիւն. անփութեցուեցիւն. հաճկրնկիչութիւն. գայթաղղութիւն։

Insouciant, ante, ինսուսիան, անդ, ած. անփոյթ. անհոգ. հաճկրնկիչ. գայթաղղ։

Insoumis, ise, ինսումի, իզ, ած. չհնազանդեալ. պատի օրինաճոռոգ։

Insoutenable, ինսուտընապլ, ած. որում չէ մարթի պաշտպանել. զոր չէ հնար հաստատել. զաղփատելիս. յոդոդ. 2. ծանրատաղտուկ. անհանդուրժական. ընտիք ընդիմադրել. իսկ չըգիտել. կծռնանք։

Inspecter, ինսբեքթէ, ե. յայց եկանել. չորել ի գնին. քննել. կօխլոմտել. գօչլոմտել. կիպիպ կծռնանք կիչիրմէ։

Inspecteur, ինսբեքթէօռ, ար. տեսուչ. այցելու. տակաւին. նոպէր. գօչլոյչիք. նկիճահպան. գէգեպան։

Inspection, ինսբեքսիօն, էն. դիտուելի. տեսուեցիւն. հայեցուած. 2. տեսչութիւն. հոգաբարձուեցիւն. տակաւնուեցիւն. նոպէրութիւն. պատիժ. կծռնանք կիչիրմէ. 2. նոպէրութիւն. նկիճահպանութիւն. գէգեպանութիւն։

Inspirateur, trice, ինսբիռաթէօռ, թրոս, ած. ապդիչ. դրդիչ. ելհամ կտրճի. իշխուին պատճ կտրճի։

Inspiration, ինսբիռասիօն, էն. շնչուելի. ապդեցուեցիւն. խրատ. ճեղապրատուեցիւն. 2. աստուածնչական ապդեցուեցիւն. 3. տաբեւատ շնչոյ. շնչուելի. իլէտ. կօչտ. պատ.

անմիտ. անհանճար. անզգամ. տխեղ. տխըմբուկ:

Insensibilité, էն-սան-սի-լի-թէ. ն. անզգայութիւն. տաքսիմայութիւն:

Insensible, էն-սան-սի-պլ. ած. անզգայ. 2. անազդելի. անզգալի. 3. խիստ. անգութ. անզգայ. տաքսիմ. 2. տաքսիմ. 3. էն-ըրէյ էխ-. մըր-հանելութիւն. ընէրենուդ:

Insensiblement, էն-սան-սի-պլ-ման, ած. անզգայաբար. մեղմութիւն. տակաւ. անզգալի իմն օրինակաւ. տաքսիման. խաղ խաղալ. տաքսիմալ պէր ընալ. էյլ:

Inséparable, էն-էբ-բա-րա-պլ, ած. անբաժանական. անբակ. այբըլմայ:

Inséparablement, էն-էբ-բա-րա-պլ-ման, ած. անբակ. առանց բաժանելոյ. այբըլմայճա պէր ընալ էյլ:

Insérer, էն-էր-ռէ, ն. յաւելուլ. մուծանել. ի ներքս խառնել. 2. ապուցանել. պատուաստել. յեռուլ. խլաք, գամ, պէրճ էնիլ. 2. ինծիր-պէ. ալ էնիլ. էյլնիլ ածիմ:

Insermenté, ée, էն-էր-մանթէ, ած. ալ երդուեալ. ալ ատրեալ երդումն (քահանայից):

Insertion, էն-էր-սիօն, է. յաւելուած. յեռուն. մուծումն. դնելն. 2. պատուաստուածն. պատուաստ. կցումն. էլալը. պէրճ. էյլնէ ճանիմ, ծօմ. 3. ալ լսիմ. պիտի էյլերմ:

Insidieusement, էն-սի-տիէօզ-ման, ած. նենգաբար. դաւով. դարանակալութեամբ. հիւլէ էյլէ. պատահ էյլ:

Insidieux, euse, էն-սի-տիէօ, էօզ, ած. նենգաւոր. դաւաճան. դարանակալ. հիւլէթեաթ. ալատաքցը. էխինգաբ:

Insigne, էն-իյնը, ած. նշանաւոր. հռչակաւոր. ճլնոտբ. նամթար:

Insignes, աբ. յ. նշանք (պատուոյ). (էնիյնէաբ) նիշանէլէրի:

Insignifiance, էն-իյնիֆիէնսը, է. անկարեւորութիւն. գէմոլթիւն. նուազութիւն. ինտըրէսլէ:

Insignifiant, ante, էն-իյնիֆիէն, անթ, ած. անկարեւոր. աննշանական. չնչին. դատարկաբարկ. ինտըրէսլէ. ինֆոտոսլու:

Insinuant, ante, էն-իննուէն, անթ, ած. յանկուցիչ. հրապուրիչ. տէնտիյէ էյէրէն. ճլալ խոնէն:

Insinuatif, էն-իննուա-թիֆ, աբ. ընծայ կղերականաց առ իւրեանց հպատակսոսն. տէնէյէրէն տէնտի էնտուալըրը-նա էյլէտիւէրի տէյէրէլ:

Insinuation, էն-իննուա-սիօն, է. յանկուցիչ բանք. հրապոյրք. ոգոքանք. 2. ակնարկումի. նշմարեցուցանելն. 3. արձանագրելն. կարգա-նելն ի մատեան. ճլալ խոսէնի տէօղէր. խօլտըթի. 3. ա-պահան անլոմա. 3. տէնտիրէտ ինէյէրմ:

Insinuer, էն-իննուէ, ն. սպրդեալ մտանել. մեղմով ի ներքս մտնել. 2. ակնարկել. նշմարեցուցանել. մեղմով իմն զեկուցանել. 3. տալ արձանագրել. հարկանել ի մատեան. ա-սահալ էյլ էյնիթ օղիտ. 2. ասահալէյլ անլոմագ. ասպահան պաշտպանմագ. 3. գայթ էրնէրտէ. տէնտիրէրէ ինէյէրմ:

Se —, յ. սպրդեալ մտանել. գաղնել մուտս. 2. յինքն յանկուցանել. ընդ միտ մտանել. ասահալէյլ ինէմ. 2. տէնտէյլէ ճլալ էրմէտ. ինօղլ ինէմ:

Insipide, էն-իսիբ, ած. անհամ. ցուրտ. խոնճըզ. ասահ:

Insipidement, էն-իսիտ-ման, ած. անհամութեամբ. խոնճըզճա:

բահանութիւն, իշխութիւն։

Inquiéter, հոգեվարել, ն. անհանգիստ առնել. խռովել. պղտորել. նեղել. բահանութիւն. ընդհատել. իշխել. իշխութիւն։

Inquiétude, հոգեվարութիւն, իգ. անհանգստութիւն. անհանգարտութիւն. խռովութիւն. անձկութիւն. բահանութիւն. իշխութիւն. ընդհատել։

Inquiétudes, իգ. յ. եռալին. մարմնոյս (ի տրտունս). ինճիւ. ինճիլ։

Inquiner, հոգեվարել, ն. աղտոտել. պղծել. մարդասպանել. պօղմոզ։

Inquisiteur, հոգեվարութիւն, ար. քննիչ, դատաւոր հերետուսութեան. 2. խուզարկու դատաճանութեան ընդդէմ աղերսութեան (յաշխարհին վենետացւոց). ինքնիշխան ոգիոյ. 2. վկայութիւն ցիւրահաւատից վճռելոյ ինքնիշխան։

Inquisition, հոգեվարութիւն, իգ. հերետուսութիւն. խուզարկութիւն. քննութիւն. 2. առանձն քննութեան իրաց հաւատոյ. քննութիւն հերետուսութեան. ինքնիշխ. ուրուագիր. 2. պին հոգիգնաց ինքնիշխ մահիճոյն. ինքնիշխան ոգիոյ։

Inquisitorial, ale, հոգեվարական, ած. անձնական. խիստ. բռնական. կասկածոտ. ոգեղնին ծոպիննէ իրք. ահարին. ինքնիշխան։

Insaisissable, հոգեվարելի, ած. անըմբռնելի. զոր չէ մարմին դրաւել կամ բռնադատել. 2. անհաս. անիմանալի. կ՚ինքնագլխոյ. չկրան ուղղամոզ. զոտի ուղղամոզ. 2. անկարելի. ինհմ ուղղամոզ։

Insalubre, հոգեվարական, ած. անառողջ. վնասակար առողջութեան. հիւանդ տեղի. պղտոր։

Insalubrité, հոգեվարութիւն, իգ. անառողջութիւն. վնասակարութիւն (օդոյ). աղտեղութիւն տեղւոյ. պղտորութիւն։

Insatiabilité, հոգեվարելիութիւն, իգ. ժլատութիւն. անյագութիւն. փոյտղութիւն։

Insatiable, հոգեվարելի, ած. անյագ. ժլատ. փոյտղ։

Insatiablement, հոգեվարելի, ած. անյագ. անյագութեամբ. փոյտղութիւն։

Insciemment, հոգեվարեմն, ած. յանգէտս. ոչ ընդդէմ։

Inscription, հոգեվարութիւն, իգ. արձանագիր. վերնագիր. 2. արձանագրութիւն. հարկանել ի մատնի. տիրատուն. ձեռնագիր. 2. գոյք. մատղաշոյս ալմ. փոխիներ ինքնիշխ։ — de faux, ամբաստանութիւն ընդդէմ առաջ մարդհակի. ինքնիշխ գործը ընդհատութեան։

Inscrire, հոգեվարել, ն. արձանագրել. դրաշեմել. գրել. հարկանել ի մատնի. 2. նկարել. ծրագրել. գոյք հոգիգնաց. ինքնիշխ. 2. ըհամ հաճոյ ընդհատ։ S՚—, յ. առ արձանագրել զանձն. մատնել ի մատնեան. տեղոյն ապրանք գոյք հոգիգնաց։ S՚— en faux, առաջ ամբաստանել զմարդհակ ինչ. պէտ ոգեղնին հոլան օրհասական ընդհատ հոգիգնաց։

Inscrutable, հոգեվարելի, ած. անքննին. ինքնիշխ օրհասական։

Insçu, պ. Insu.

Insecte, հոգեվարութ, ար. միջատ. բանան. պնօճիկ։

In-seize, հոգեվարիկ, ած. վերջատանանածայ (մետրի գրոց). օն ալիք պիրիկ (տիկոյ ինապատասխ)։

Insensé, ée, հոգեվարիկ, ած.

էէ. պատուասոտումն, պատուասոտ մաքմնոյ. ԲՆԻՆ ՈՂ ԿՐՆԻ. ՀԻՀԻ+ ՈՂԸ:

Inoculer, ինօքիւլէ, ն. պատուասոտել զմարմինս. պատուասոտել զձագիկ սխտ. ԲՆԻՆ ՈՂ ԿՐՆԻ+. ՀԻՀԻ+ ՈՂԸ ԿՐՆԻ+:

Inoculiste, ինօքիւլիստ, ած. պաշտպան պատուասոտի մաքմնոյ. ՀԻՀԻ+ ՈՂԸ ԲՈՒՔՍԻԼԻՐԻ:

Inodore, ինօտօր, ած. անհոտ. առանց հոտոյ. փոքոտոտոդ:

Inoffensif, ive, ինօֆֆանսիֆ, իվ, ած. անմեղ. անվնաս. ղբոբոբղդ. ֆեռեբոնդ:

Inofficieux, euse, ինօֆիշիէօ, էօզ, ած. զգնիչ, չօրինաւոր (կտակ). ՆահապԷ ԿԷՐԷ ՈՂԸ ԼՐՒԻ ՐԻՈՒ ԿՈՆ (ՀՈՒՆԻԿԻ):

Inofficiosité, ինօֆիշիօզիտԷ, էէ. զգնութիւն (ժառանգի). անիրաւութիւն (ի կտակի). (ՈՂԸ ԼՐՒՆԻՆ) ՆահապԷ ԿԷՐԻ ՐԻՈՒ օշՈՂԸ. (ՀՈՒՆԻԿՆԻՆ) ՆաՀՐՆԻՆ:

Inondation, ինօդասիօն, էէ. հեղեղք. ողող. զեղումն չուրց. 2. անհաւրին բազմութիւն. խուռն. յորդութիւն. ասպատակ. ԲաւՀՐՆԻՆ. 3. ղղՀաՀՐՆ. ՀԻՀԻ+ ՈՂԸ ՀՐՆԻՆ. ԻՀՐՆԻ:

Inonder, ինօնԷ, ն. ողողանել. Հեղեղել. 2. ԹափառՀ. 3. ծածկել բազմութեամբ. ՀնաւՀ. յարձակել. ասպատաւկել. ԱԱ ԱԱՈՒԱՀ. ԲաւՀՐՆ ԱԱՈՒԱՀ. 2. ԸՂՀՐՆԱՀ ԱԱՈՒԱՀ. 3. (ՀՂԱՂԱՂՐՆ) ԱԱՈՒԱՀ. ԲՕՂՀՀ. ՀԷՀՐԻՈՂ ԿՐՆԻ+:

S'— dans le vin, հեղձնուել ի գինւոջ. վերադ էչինԷ ԱՕՂԱՂՐՆ+:

Inopiné, ée, ինօբինէ, ած. յանկարծական. անկոյս. յանկարծադէպ. ասՈՒԱՂՐՆԸՒ. ղՀՒՒ:

Inopinément, ինօբինէման, ադ. յեղակարծաւմ ժամուն. յանկարծուստ. ասՈՒԱՂՐՆ. ղՀՒՒ:

Inopportun, une, ինօբօրթէ, իւն, ած. անդէպ. անպատեհ. տարբաժամ. ՊՀՈՒՈՒՀ. ՀԱՔՐՆԻՆ+:

Inopportunité, ինօբօրթիւնիթէ, էէ. անպատչաճանութիւն. տարաժամութիւն. ՈՂՂՈՒՈՒՈՒՈՒ. ՊՀՈՒՈՒՀՊՀՐՆԻՆ+:

Inorganique, ինօրկանիք, ած. անդործարանաւոր. ՊՀՐՆԻՈՒ ՈՂԸ ՀԱՂՈՂՐՆ ՀԱՂՐՆԱՀ:

Inouï, ïe, ինուի, ած. անլսւր. ոչ երբեք յականջս լսւրս եկեալ. ԻՂԻՈՒՀՔՐՂ:

In-pace, ին-բասէ, ար. մշտնջենաւոր բանտ (ի վանս). (ՀՈՒՈՒՈՒՔՐՂՐՈՒՈՒ) ԲՕՂՀՐՆԻՀ+ ֆՈՂՀՀՐՆ ՂՀՈՒՈՒ:

In partibus, ին բարտիպուս, ի կողմանս անհաւատից. այր թեմական անուն առեալ է ի քաղաքէ իմիք անհաւատից. ՆաՀՐՆԻՆԸ ԻՂԻՀՐՆԻՆ ՊՀՐ ՂՀՀՐՆԻՆ ԼՈՒՈՒՀՐ ՕՂՈՒ:

In petto, ին բէթթօ, ի միտս. ի սրտի. ֆէռէրնէթ. ֆՈՂՂՐՆԻՀ:

In-plano, ին-բլանօ, ած. (ի երի գրոց) այր մի կողմն եւեթ գրուածով իցէ. ԱՐԸ ԲԱՐՔԸ ՊՈՒՈՂՂԸ (+ԻՐՈՒՀ ԲՈՒՊՀՐՆԻՆ ՊՀՐՆԻՆ):

In-promptu, ինպրոմպթիւ. Impromptu.

Inquart, ինքար, ար. խառնուած չորիր մասին ասկոյ ընդ երից մասանցդ արծաթոյ. ՊՀՐ ԼՐԻՐԻ+ ՈՂՂՈՒՈՒՈՒ ԻՈՒ ԼՐԻՐԻ+ ՒՒՀՐՆ+ ֆՈՒՈՒ:

In-quarto, ինքուարթօ, ած. չորեքծալեան (ի երի մատենից). ՊՀՐՆԻՈՒ ՊՀՐՆԻՐՈՂՐՆ (+ԻՐՈՒՀ ԲՈՒՊՀՐՆԻՆ):

Inquiet, ète, ինքիէ, էթ, ած. անհանգիստ. անհանդարտ. խռովեալ. բահաՀՐՆ. ՊՀՈՒՈՒՀՐՆ:

Inquiétant, ante, ինքիէթան, անթ, ած. ՆեղուՀ. խռովիչ. որ անհանգիստ առնէ.

ինքնին. ընկա փօփռանան. հիւրընկալութիւն. 2. նահապետ. ազգակից, ազգական վերջին. տկնկալ:

Injuste, ինժիւսթ, ած. անիրաւ. անարդար. նահապետ. տրամաբանութեան:

Injustement, ինժիւսթման, մ. յանիրաւի. նահապետ ինչպէս:

Injustice, ինժիւսթիս, իգ. անիրաւութիւն. նահապետութեան. զօրս:

Inlisible, ինլիզիպլը, ած. անընթեռնլի. 2. անարժան ընթեռնլոյ. օգտանոտ. 2. օգտանոյա նոլայըթ:

In manus, ին մանիւս, տր. **Dire son —**, աւանդել գհոգի իւր ի ձեռս Աստուծոյ. ճառընը Ալլահըն ետինէ ընկերի հինգ:

Inné, ée, ինէ, ած. բնաձին. ընդարձակ. ներգործ. պատուաստ. ծիծաղելի:

Innaturalibus, ինաթիւրալիւս, մ. մերկ ի մօրէ. անդէն ի մերկութեան. ընդ ընծոյթ:

Innavigable, ինաւիկապլը, ած. անանաւագնաց. անանաւելի. ինչ էլնիդէ:

Innocemment, ինօսաման, մ. անմեղութեամբ. 2. անմտութեամբ. տգիտաբար. 2. ափերեզարեր:

Innocence, ինօսանս, իգ. անմեղութիւն. 2. կարի քիչ մտածմունութիւն. տգիտութ. 2. պէտնէթ:

Innocent, ente, ինօսան, անթ, ած. անմեղ. անպարտ. 2. անվնաս. 3. կարի մտամիտ. անմիտ. տգէտ. 2. ղարիպ. 3. պէտ:

Innocents, տր. յտ. ձագիք սպանեալոց (ի սերոդեան). (տօնք) ինօնէնսիէն ծաղրոտ:

Les —, անմեղ մանկունք (ի հերետգահերմի). (պէյրին ըահմըն) տգիտ մտածմունը:

Innocenter, ինօսանթէ, ն. արձակել. արդարացուցանել. գտանիարժեմ. տգիտ ընծայել:

Innocuité, ինոքիւիթէ, իգ. անվնասակարութիւն. անվնասանչահանութիւն. ղարիպութիւն:

Innombrable, ինոմպրապլը, ած. անհամար. անթիւ. հիմապատ. տայլմազ:

Innombrablement, ինոմպրապլման, մ. առանց համարոյ. անթիւ. տայլմազ ձերընկերէ:

Innomé, ée, ինոմէ, ած. (գաղտնի) անանուն. առանց յորջորջանաց. առանց անուանի ինչ անուան. ինքնիշխան:

Innominé, ée, ինոմինէ, ած. (ասկր) անանուն. խաչմոր:

Innovateur, տ. **Novateur.**

Innovation, ինովասիէն, իգ. նորաձեւութիւն. նորամուծութ. նորոգութիւն. ինքնէ ինծոյ. ինքնէլէթ. պիտոյ:

Innover, ինովէ, ն. եւ ն. նորաձեւել. նորամուծս նորոգել. նորաձեւս ձեւեալ. ինքնէլէթ, պիտոյ ինծոյ. ինքնէ ինծոյ ընկերանէ:

Innumérable, տ. **Innombrable.**

Inobservation, ինոպսէրվասիէն, իգ. պատուհասանութիւն. օրինապանցութիւն. յանցութիւն. չպահելն. ինքնիզինք նահապետս. պօշտա. նահապետս:

Inoccupé, ée, ինոքիւփէ, ած. անպարծ. պատարկ. էնոկ. պօշ:

In-octavo, ին-օքթաւօ, ած. ութածալ (մատեան). փիթիկ պիւրիւլիւս (էլնոտ նահպատիւ):

Inoculateur, triee, ինոկիւլաթէօ, թրիս, տր. եւ իգ. պատուաստիչ մարմնոյ. ընկնէթ ուղը քաշէն:

Inoculation, ինոքիւլասիէն,

ալէլ, ած. զոր չէ մարթի ա-ծել զմոռաս. անհնարին ի խորհել. տ-ւէ-նի-լե-լ. ի-ա-ա-վ-ո-ր օլ-ո-ռ-ա-ւ.

Inimitable, ինի-տ-ալէլ, ած. աննմանելի. անմանելի. պ-ի-ա-լ-ի-լ. ի-ա-ա-վ-ո-ր օլ-ո-ռ-ա-ւ.

Inimitié, ինի-տ-իէ, էպ. թ-ը-նամութիւն. տ-ւ-ի-լ-ի-լ. տ-պ-ա-վ-ի-լ.

Inintelligibilité, ինի-նթ-ել-լի-ժ-իլ-իթ-է, էպ. անհասութիւն. անխմացուածութիւն. ա-ն-լ-ս-ե-լ-ի-լ-ի-ւ-թ-իւն.

Inintelligible, ինի-նթ-ել-լի-ժ-ի-լ, ած. անխմաց. անհաս. դժուարիմաց. անլսելի. լ-ի-մ-ի-ւն.

Inintelligiblement, ինի-նթ-ել-լի-ժ-ի-լ-ա-մ-ան, ած. անխմաց ձեւ օրինակաւ. անլսելի. պ-ր-ե-ր-ե-լ է-լ-ի-լ.

Inique, ինի-ք, ած. անիրաւ. անօրէն. անարդար. գ-ո-ղ-ա-պ-ա-ր. ն-ա-հ-ա-կ-ի-ւ. ն-ա-ւ-ե-ր-ի.

Iniquement, ինի-ք-ա-մ-ան, ած. անիրաւութեամբ. ն-ա-հ-ա-կ-ի-ւ-ե-ր-ի-ւ. հ-ա-կ-ա-ռ-ա-կ-ի ե-ղ-ա-ն-ա-կ-ո-վ-ի-լ.

Iniquité, ինի-ք-իթ-է, էպ. անիրաւութիւն. անարդարութիւն. 2. անօրէնութիւն. ապիրատութիւն. մեղք. ոճիր. ն-ա-հ-ա-կ-ի-ւ-թ-իւն. հարամբ-ա-կ-ի-լ-ի-ւ-թ-իւն. ն-ա-լ-ե-լ-ի-լ-ի-ւ-թ-իւն. 2. սո-ւ-ր-ի-ա-ն-ա-կ. ֆ-ի-ճ-ա-ռ.

Initial, ale, ինի-ա-լ, ած. առաջին, սկզբան, սկզբնական (նշանագիր). խ-ո-ւ-ի-պ-ա-յ-ի.

Initiale, ինի-ա-լ, էպ. սկզբնական նշանագիր (անուան իրիք). գ-լ-խ-ա-գ-իր. (տէր էոփն) է-լ-ի-ւ հ-ա-ր-ց-ը. տ-ւ-ւ-ի-ա-ւ ն-ա-ւ-ը.

Initiation, ինի-ա-ց-իօ-ի, էպ. նուիրամուծ. ընդունելն, մուծանելն ի հաւորդութիւն պատանեաց. 2. ընծայութիւն. ներքսածութիւն. մուծումն. փ-ո-խ-ո-ւ-լ ե-ր-ա-ր. 2. խ-ո-ւ-լ ն-ա-ե-ա-փ-ա-կ-ի.

Initiative, ինի-ա-տ-իվ, էպ. իրաւունք սկիզբն առնելոյ առաջի արկանելոյ. պ-ա-լ-ա-ս, ա-ր-ւ. ի-ն-ի-ա-ե-ա-ն-ե-լ-ի-ւ.

Initié, ée, ինի-ե, ա-ր. եւ էպ. միմամուխ (խորհրդոց). իրագէտ. հ-ա-ր-ե-մ. վ-ա-ե-ա-ի.

Initier, ինի-ե, ն. ընծանել ի հաւորդութիւն, յընծակերպութիւն. նուիրել. մուծանել. միմամուխ առնել. 2. խլամուռ առնել. ուսուցանել. փ-ա-պ-ա-ռ-ե-լ, էլճտ ե-ր-ի-կ-ո-ւ. հ-ա-ր-ի-կ-ո-ւ ե-ր-ա-ր ե-ր-ի-կ-ո-ւ. 2. վ-ա-ե-ա-ի ե-ր-ի-կ-ո-ւ. ե-ա-յ-ր-ե-ր-ի-կ-ո-ւ.

Injecter, ին-ժ-է-կ-թ-ե, ն. ցայտեցուցանել, ծորեցուցանել գործեօք հ-ի-կ-ո-ւ-թ-ի-ւ-ն ինչ ի մարմինն, ի վէրսն. չ-ի-ր-ի-կ-ո-ւ է-լ-ե-ա-ա-վ-ե-ր-մ-ա-ծ. ի-լ-ե-ր-ի ֆ-ի-ւ-ե-ը-ր-ի-կ-ո-ւ-թ-ի-ւ-ն.

Injection, ին-ժ-է-կ-ի-օ-ի, էպ. ցայտեցուցանելն, արկանելն ի ներքս. 2. հ-ի-ւ-ի-մ արկանելի ի ներքս. չ-ի-ր-ի-կ-ո-ւ է-լ-ե-ա-ա-վ-ե-ր-մ. ի-լ-ե-ր-ի ֆ-ի-ւ-ե-ը-ր-ի-կ-ո-ւ-թ-ի-ւ-ն. 3. ի-լ-ե-ր-ի ֆ-ի-ւ-ե-ը-ր-ո-ֆ-ա-ի-ւ-ն-ա-ե-ա-ա.

Injonction, ին-ժ-ո-ի-ն-ի-օ-ի, էպ. հրամանն. պատուէր. ե-ր-ի-կ-ի-մ-ի-ւ-ն.

Injure, ին-ժ-ի-ւ-ր, էպ. նախատինք. թ-ի-ւ-ն-ա-մ-ի-ւ-ն-ք. 2. դ-ժ-ղ-ա-կ-ա-ւ-թ-իւն (օդոց). ան-հ-ա-մ-ա-ւ-թ-իւն. 3. ապականութիւն. եղծուած. վնաս (ի ժամանակին երկայնութեան). 4. ձախողանք. չ-ա-յ-ո-ղ-ա-ւ-թ-իւն (բանաւոր). ի-ա-ր-ի-ր. ի-ա-ր-ի-ր. ա-ե-ր-ի-ր. ա-ե-ր-ի-ր. ֆ-ի-ւ-ն-ա-ե-ա-ա. ի-ա-ր-ի-ր. ի-ա-ր-ի-ր. 2. (հա-վ) ֆ-ի-ն-ա-լ-ը-ը-ը. 3. (վ-ի-ր-ի-ը ա-ա-ա-ն-ա-լ-ա-ա-ա-ն ա-լ-ն) պ-ա-ր-ա. ի-ա-ր-ի-ր. պ-ա-ր-ա-լ-ա-ա. 4. պ-ի-լ-ա. ֆ-ի-լ-ա-ի-ր-ի.

Injurier, ին-ժ-ի-ւ-ր-իէ, ն. թ-ի-ւ-ն-ա-մ-ի-ւ-ն-ք. նախատել. ի-ա-ր-ի-ր-ա-ա-ա. ա-կ-ի-ր ե-ր-ի-կ-ո-ւ. ա-ե-ր-ի-ր.

Injurieusement, ին-ժ-ի-ւ-ր-իէ-ա-ե-ա-լ-ա-մ-ի, ած. թ-ի-ւ-ն-ա-մ-ի-ւ-ն-ա-ի-ր. ի-ա-ր-ի-ր-ա-ա-ա-ա-ր. ա-կ-ի-ր է-լ-ե. ը-ր-ա-լ-ա-ա ա-ֆ-ֆ-ա-ի-ր-ի.

Injurieux, euse, ին-ժ-ի-ւ-ր-իէ-ա, է-ա-ա, ած. թ-ի-ւ-ն-ա-մ-ի-ւ-ն-ա-լ-ի-ն. 2. ա-ն-ի-ր-ա-ա. ն-ե-ղ-լ-ի-ն. ձ-ա-խ-ո-ղ. ա-ե-

յատակ. ուղիղ. պարզամիտ. անկեղծ. անբիծ. փո-րիո-ոն. ոսֆիրբուռն. ոսֆի:

—, ար. ազատ. ազատաձին. ազատարդի. փոշմ ալոպ:

Ingénuité, ինճենի-թիւ, իգ. մխաժուռթիւն. յատակուռթիւն. անկեղծուռթիւն. ոսֆիրբուռնըռթ. փոշրուռըռթ. փո-րիո-ոնըռթ:

Ingénument, ինճենի-մէ, մ. մխաժուռթեամբ. յատակուռթեամբ. ուղղուռթեամբ. 2. Համարձակ. անկեղծուռթեամբ. ոսֆիրբուռնըռըռ. փո-րիո-ոնեռ. 2. ալբիրան ալբաղ. խո-ըռոռանե:

Ingérer (s'), ս'ինճե-ե, յ. ի մէջ անկանել. միջամտուխ լինել. զանձն ի ներքս խառնել. իւր իրբրշմե. ինրիշմե. ոնըշմե:

Ingrat, ate, ինի-ա, ատ, ած. ապախտաւոր. ապաշնորհ. 2. անպտուղ. ամուլ. նառեօր. էյլէթ ալըշեչ. 2. մահուռլուռզ. խոյըրըշ:

Ingratitude, ինի-ատիթե-ա, իգ. ապախտաւորուռթիւն. նառեօրըռթ:

Ingrédient, ինի-ենթ-մէ, ար. նիւթի խառնուածոյ դեղոց. կազմիչ մաս. ճի՛-ըլ ինրեթիլ. ինճա. գոլընըլ:

Inguérissable, ինի-ըռա-ալը, ած. անբժշկական. ըռգոշը:

Inguinal, ale, ինի-ինալ, ած. ցպլից. երամաց. գոալբ (գոալը). գոալըռ մախռռռ:

Inhabile, ինոպիլ, ած. անպիտան. վիցաւն. անատակ. անբաւական. ըշլէռ. գոպիլէյնէնթիլ. գոռբինթիլ:

Inhabileté, ինոպիլըթե, իգ. անբաւականուռթիւն. անյաջողակուռթիւն. անպիտանուռթիւն. գոպիլէյնէնթիլըռթ. գոալըռըռթ:

Inhabilité, ինոպիլէթե, իգ. անբաւականուռթիւն (յանցագրլոյ, ժառանգելոյ). (վրէռ-լէթ) գոպիլէյնէնթիլըռթ. ոնլահիյնէնթիլըռթ:

Inhabitable, ինոպիթոպլը, ած. անբնակելի. անշէն. ոռթին ալռանմաշ. խոբոպ:

Inhabité, ée, ինոպիթե, ած. անբնակ. ամայի. ոռթին ալռանմաշ. նոմբռթե:

Inhérence, ինհե-անս, իգ. յարելուռթիւն. անբաժ մխաւորուռթիւն. այրըլմաշ պինրէյթիլ:

Inhérent, ente, ինհե-ան, անթ, ած. անբաժին. կցեալ. յարեալ անբաժնուռթեամբ. կից. այրըլմաշ պէր նոռըշ էլէ պինրէյթիլ:

Inhiber, ինհիպե, ե. արգելուլ. խափանել. խոռռոպ էրնէ:

Inhibition, ինհիպիշն, իգ. արգելուռմն. խափանուռմն. խոռռոպ:

Inhospitalier, ière, ինոսպիթալիէ, ե-, ած. հիւրասէր. օռարասիրմամբ. 2. անշէն. ամայի. անպտուղ. ինաոսֆիր գոպռ-ը էրնէյնէ. ինհմանէ-վոշ ալմայռն. 2. մէթեռնըշ. գոնոգոըշ. ըշընռճոպ էրբէ ալմայռն:

Inhospitalité, ինոսպիթալէթե, իգ. օռարասիրուռթիւն. հիւրասիրուռթիւն. ինաոսֆիր գոպռ-ը էրնէմէ. խօրնոգոլըգ:

Inhumain, aine, ինի-մէն, էն, ած. ամարդի. անողորմ. խօրնոպ. ինռանիյնէրնէնթ. մէրհամէրնէնթ:

Inhumainement, ինի-մէնըմէն, մ. ամարդաւրթեամբ. անողորմուռթեամբ. մէրհամէրնէնթիլըռթ. ինռանիյնէրնէնթլըռթ:

Inhumanité, ինի-մանիթե, իգ. ամարդաւրթիւն. անգըթուռթիւն. ինռանիյնէրնէնթլէթ. ըռլըմլըգ. մէրհամէրնէնթլէթ:

Inhumation, ինի-մէշն, իգ. թաղուռմն. ինհօմմէ:

Inhumer, ինի-մե, ե. թաղել. ինհօմմէ:

Inimaginable, ինիմաճինա-

In-folio, ին-ֆօլիօ, ած. միաձալ (մատեան). գիր որ-ը-ի-ս-ի (երկոտ ընդօրինակ).

Information, ինֆօ-ռմասիօն, էն. Հարցափորձ. քննութիւն, տրամադրութիւն (ի դատաստանի). 2. տեղեկութիւն. (ընդհանուր) ընդհանուր-ութիւն. 3. խոռհուրդ. ի-ն-ալ. ընդ-ունել. ի-ն-ի-ս-ի-ս-ի-ս

Infirme, ներ-ի, ած. տկար. հիւանդոտ. խօթ. խոնարհ. ծերացած. ոչնչութիւն:

Infirmer, ներ-ել, ն. տկարացուցանել. 2. ջնջել. եղծանել. փոփոխութիւնել զբան. փոփոխել զինքն. 3. պոռնիկ կին ի փոխ. փոխանորդել:

Infirmerie, ներ-ր-ի, իք. հիւանդանոց. խոնարհանոց. խոնարհութ:

Infirmier, ière, ներ-ող, իր. ած. եւ իք. հիւանդաւոր. պահապան հիւանդաց. 2. հիւանդապետ. խոնարհապետ. 2. խոնարհանանոց ըստ:

Infirmité, ներ-ութիւն, իք. հիւանդութիւն. խօթութիւն. տկարութիւն. 2. տկարութիւն. խոնարհութիւն. ոչնչութիւն. իւրաքին. 3. փոփոխութիւն:

Inflammabilité, ներ-ականութիւն, իք. դիւրավառութիւն. լափոփ խոնարհութիւն:

Inflammable, ներ-ական. լափոփ խոնարհական:

Inflammation, ներ-ում, իք. վառումն. բորբոքումն. 2. տապ, բորբոքումն արեան. խանձ. խոնարհութիւն. 2. փան ի-ներ-ին. իւրինհոգ:

Inflammatoire, ներ-ական, ած. բորբոքական. տապագին. ի-ներ-ին. իւրինհոգի:

Inflechir (s'), ն'ներ-ել, յ. խոտորել. թեկնել (ճառագայթից). (ըհօրինքը) ոսփոխ:

Inflexibilité, ներ-ականութիւն, իք. անկորանալի հանդամանք. 2. խստութիւն. անողոք բնութիւն. հաստատութիւն. ներ-ել. 3. ուղղութիւն. ներ-ական:

Inflexible, ներ-ուղ, ած. անկորանալի. կարծր. 2. խիստ. անողոք. անշարժ. անդուր. 3. հաստատուն. հաստատ. ներ-ել. 2. ուղիղ. ըստ-ուղղ. ճշմարիտ. 3. փափ:

Inflexiblement, ներ-ուղ-ապէս, ի. հաստատութեամբ. անդադարեալ. առանց զիջանելոյ. փոխելոյ. ներ-ելոյ:

Inflexion, ներ-ութիւն, իք. ծռելն. կորանալն. կորութիւն. 2. բեկումն, խաւսրումն (ճառագայթից). 3. գեղգեղանք. 4. կնչիւն բարբառոյ. կակղութիւն, դիւրադարձութիւն (ձայնի). 5. հոլովումն, հոլով անուանց. խոնարհումն բայից. հայ. հայերէն. 2. (ըհօրինքէն) ոսփոխ. 3. ուղիղ. ներ-ական. 4. ուղիղ ներ-ութեան ներ-ոյն ծալ. ոսփոխ. ուղ-ութիւն. 5. ներ-ական. ներ-ութիւն:

Inflictif, ive, ներ-ական, ած. (պատիժ) սահմանեալ, ի վերայ եդեալ. ներ-ող (ծեր):

Infliction, ներ-ութիւն, իք. սահմանելն, դնելն ի վերայ (պատիժ). գատապարտութիւն ի տանջանս. պատիժ. ծեր. ներ-ել. ոսփոխ:

Infliger, ներ-ել, ն. սահմանել, դնել ի վերայ (պատիժ). (ծեր) ներ-ել. հայ. հայերէն:

Inflorescence, ներ-ութիւն, իք. նիստ, դիր ծաղկանց (բուսոյ իրիք). ծաղկումն. (ոյր ֆիտոնէն) ներ-ական. ոսփոխ. ոսփոխ. ոսփոխ:

Influence, ներ-ութիւն, իք. ազդեցութիւն. ազդումն. 2. իշխանութիւն. ճոխութիւն. ազդեցութիւն. ներ-ել. 3. ոսփոխ. ոսփոխ. ներ-ել:

Influencer, ներ-ել, ն. ազդել. ունել ազդեցութիւն, ճոխութիւն ի վերայ. ներ-ել. ոսփոխ. ոսփոխ:

Influent, ente, ներ-ական, ած. ազդող. ճոխ. ընկայ. ոսփոխ. ոսփոխ. ներ:

Influer, ներ-ել, ն. ազդել. ունել ազդումն. ներ-ել. ոսփոխ:

ժանուահոտուհիւն. նեխուհիւն. ապականուհիւն. ֆեղնա գօգա. պօղոտիլ. պոռնիրիլ:

Infélicité, ինֆելիսիթէ, ին. տառապանք. խարուանք. հիքսուհիւն. ղուլխիկ. ոֆֆիւլ:

Inféodation, ինֆեոտասիօն, ին. տալն յաւատ. մալխտանէ ղուրիէյէ վերմէ:

Inféoder, ինֆեոտէ, ն. տալ յաւատ. մալխտանէ ղուրիէյէ վերմէ:

Inférer, ինֆերէ, ն. ածել ի վերայ. գհետ բերել. ընծայեցուցանել. նկրիճէօնն ընֆոբմէ. խոխինոպոն կհոմէ:

Inférieur, eure, ինֆերիէօր, ած. խոնարհագոյն. առորին. 2. խոնարհագոյն. կըրտար. 3. ի վայր. նուաստ. ն. հպատակ. հնազանդեալ. ալոպէ. ալի. 2. բիղոպէ ալողը. կրճա. փէալէ. 3. պոյողը. ալողը. 4. ղեոպէ. պիբինին հէ-փէ- ալիընդոս օլան:

Inférieurement, ինֆերիէօրման, ած. խոնարհագոյն օրինակաւ. ի վայր. ալողըմա:

Infériorité, ինֆերիօրիթէ, ին. խոնարհագոյն աստիճան. նուազուհիւն. կրտարերուհիւն. ալողուլըփ. կրճալըփ. փէալէփլէ:

Infernal, ale, ինֆերնալ, ած. դժոխական. 2. աստուածայատկան. աստիկ. ճեհհինէփ. 3. չէյնանէ. չէրփհիլէ:

Infertile, ինֆերթիլ, ած. անպտուղ. անբեր. ամուլ. պէրէփհիւղ. փըբ:

Infertilité, ինֆերթիլիթէ, ին. անպտղուհիւն. ամհոալողուհիւղ:

Infester, ինֆեսթէ, ն. աւազակել. աւարել. աշխատ, անհանգիստ առնել. 2. ապականել. յաւեր գարձուցանել. չոփալ, խոչմ հիմէփ. ըսհոնըղ հիմէփ. 2. խորտակ հիմէփ. պօչմէփ:

Infidèle, ինֆիթել, ած. անհաւատ. 2. անհաւատարիմ. նենգաւոր. դրժող. փինոիկ 2. ապըջ պէյէլ. խոին. վէֆողըղ:

Mémoire —, տկար յիշատակ, միտք. գոյէֆ ֆիէիր:

Infidèlement, ինֆիթելման, մ. անհաւատարմուհամբ. նենգուհամբ. նոսոպըֆողէ. խոինըէփլէ:

Infidélité, ինֆիթելիթէ, ին. անհաւատուհիւն. 2. անհաւատարմուհիւն. նենգուհիւն. փինոիղլէփ. 2. ապըջողըղլըֆ. խոինըէփ:

Infiltration, ինֆիլթրասիօն, ին. անցանելն ընդ ծակս. մտանելն հատանցանց. մղելն. կոէրէփ ինըղէ. ապղըղ ոյէրիփէ:

Infiltrer (s'), սինֆիլթրէ, յ. հատանցանց մտանել. ապրդել. ծծել. մղել. իղինէ ինըղէփ. կոիղ ինըղէփ. ապղմաֆ:

Infime, ինֆիմ, ած. վերջին. խոնարհ. տրուագ. ածն. ալլաֆ:

Infini, ie, ինֆինի, ած. անսահման. անվախճան. անեզր. 2. անչափ. անհամար. ածնո- էօֆ. նէհոյէլիուէղ. 2. հոպողըղ. հիսապողըղ:

À l' —, յանչափս. յամբաւս. միշտ. ածնո- ինըղէրէփ. պոիմ:

Infiniment, ինֆինիմմէ, մ. յանսահմանս. յանչափս. կարի. նէհոյէլիուէղ. ղօֆ. գոյէֆ է- ղոյէ:

Infinité, ինֆինիթէ, ին. անսահմանուհիւն. 2. անչափուհիւն. անչափ բազմուհիւն. անթուուհիւն. նէհոյէլիուէփ. 2. ղօֆղո- փ. փօղրեֆ. վէֆրեֆ:

Infinitésimal, ale, ինֆինիթէզիմալ, ած. անվախճանական. (հաշիւ) յանսահմանս փոքր քանիօնուհամց. նէհոյէլիուէղ (հիսապ):

Infinitif, ինֆինիթիֆ, ած. անորոշ (բայից). տոսիոբ:

Infirmatif, ive, ինֆիրմատիֆ, իվ, ած. տկարացուցիչ. ղղծիչ. պոլիօլ. խոիճէ. ֆուլըրան:

ևի-ի-ցԼԸ, ած. անչէջ. անապատ. ած-ի-օնջ-ը. ընի-ի-ի-ջ-ը:

In extremis, տ. Extremis.

Inextricable, ի-ն-է-տ-ր-ի-է-ա-ցԼԸ, ած. անել. անգնդած. անլոյծ. ի-Լ-ի-տ-ի-ն Ը-ծ-ԸԼ-մ-ը. ա-ք-օ-է-ի-Լ-մ-ը:

Infaillibilité, ի-ն-ֆ-Լ-ի-ա-Լ-է-ա-ք, ին. անվրիպամտութիւն. անսխալամտութիւն. ճ-ա-ն-ի-ա-ե-Լ-Լ-է-. ի-ա-ն-ը-Լ-մ-ը-Լ-ը-է:

Infaillible, ի-ն-ֆ-Լ-ի-ցԼԸ, ած. անվրէպ. անվրիպական. անսխալ. ի-ա-ն-ը-Լ-մ-ը. ճ-է-ա-ը-ը-ք:

Infailliblement, ի-ն-ֆ-Լ-ի-ցԼԸ-մ-ի, մ. առանց սխալմտելոյ. անվրէպ. անշուշտ. ի-ա-ն-ը-Լ-մ-ա-պ-ա-ն. ի-Լ-ա-կ-Լ-ի-կ. Լ-ի-ա-ճ-ի-ն-ը:

Infaisable, ի-ն-ը-Ն-ա-ցԼԸ, ած. անհնարին. զոր չէ մարթի առնել. ճ-ա-ի-ն-ի-ն-ը. ճ-ա-ե-ը-Լ-մ-ը:

Infamant, ante, ի-ն-ֆ-ա-ի, ա-ն-ք, ած. ամօթաբեր. ծիշնամանաբեր. խայտառակիչ. ըստ պօշա-ճա-. դի-ԼԼ ի-ի-ն-ը-ն-ի-ն-ի. ը-ի-վ-ոյ ի-ք-ի-ն:

Infamation, ի-ն-ֆ-ա-ա-է-օ-ի, ին. վատ անուն. խայտառակ. ա-ի-ա-ա-ա

Inerte, ինէ-ռթ, ած. անգործ. անշարժ. 2. յոյլ. ծոյլ. ինէ-ռթնէ. ա-ռ-ռ-ռ. 2. ինէռթել.

Inertie, ինէ-ռի, ից. անգործուխիւն. անշարժուխիւն. 2. գաառակուխիւն. յուլուխիւն. իւլէնտի. ա-ռ-ռ-ռ. ից-մշլ-ռանմամ. 2. ինէռթելէից։

Inespéré, ée, ինէ-ից-ռէ, ած. անդոյս. անակնկալ. յանկարծադէպ. ա-մա-լմմշլ։

Inespérément, ինէ-ից-ռէման, ի. առանց ակն ունելոյ. յանկարծուստ. ա-մա-լմմած. ղ-ֆիլ։

Inestimable, ինէ-ից-թմալը, ած. անհլիա. անգին. պէճա ենթինէնէ։

Inévident, ente, ինէվիտան, անդ, ած. մխին. աղօտ. անյայտ-պեւլէնէ. ալիէնաբ պեհյիւ

Inévitable, ինէվիտապլը, ած. անփախուստ. անհրաժեշտ. անզերծ. փա-լըմշլ. փա-ռ-լմա-լմմշը ռ-մինէ։

Inévitablement, ինէվիտապլըման, ի. առանց փրծանելոյ. ի հարկէ. ապաքէն ցապաքը. փա-ռ-լմա-լ-անմշլ պէը ինռել իլէ. եղէնէրին. ռ-լմա-ինէլլ։

Inexact, cte, ինէկզաք, թտը, ած. հարեւանցի. անմիշդ. անճշդիւտ. անհատաստ. 2. անփոյթ. անմտադիր. խա-ինէ-ն էօյնը. իհինմամըզ. 2. փէթէ-ինըզ. մա-թ-յինէտ օլմայան։

Inexactement, ինէկզաքթըման, ի. ոչ ճշդիւ. անփութիւեամբ. իհինմամըզմա։

Inexactitude, ինէկզաքթիթիւտ, էթ. անճշդուխիւն. անճշգրտուխիւն. անմտադրուխիւն. անփութիւն. իհինմամըզուխ. փէթէինըզուխ։

Inexcusable, ինէ-ռքյուզապլը, ած. անպատասխանի. առանց պատասխանատուեան ենան. զոր չէ մարի արդարացուցանել. խօր օլմազ. ղ-ֆրի մազա-թ։

Inexécutable, ինէկզէքյութապլը, ած. զոր չէ մարի յարդիւնա ածել, կատարել. իճրա-ը ռ-մինէ։

Inexécution, ինէկզէքյութիօն, էթ. ոչ կատարուխիւն. չածելն յարդիւնա. իճրա օլ-ա-լմմամ. իճրա-ըզըլըճ։

Inexercé, ée, ինէկզէրսէ, ած. անփորձ. անտեղեակ. անվարժ. աճեմի. ա-լըշմմշլ։

Inexigible, ինէկզիժիպլը, ած. անպահանջական. զոր չէ մարի իւետ պահանջել. խա-լըտ օլ-ա-նմազ։

Inexorable, ինէկզո-ռապլը, ած. անհալատ. անողոք. անունկնդիր. էթ-ըզյի ե-մշ-մազ-ը-լ-ա մամազ ըրէթ-ռ-ը։

Inexorablement, ինէկզո-ռապլըմէն, ի. առանց զիջանելոյ. անողոք իմն պայմանաւ. փա-լըթ առմայութ. ըրէթ-ռ-ըզըլըզլը։

Inexpérience, ինէ-ռքսփէրիանս, էթ. անհմտուխիւն. անտեղեկուխիւն. անփորձաուխիւն. աճեմիլիք. ինէզբէ-ինէլիք։

Inexpérimenté, ée, ինէ-ռքսփէրիմանթէ, ած. անփորձ. անհմուտ. անտեղեակ. աճեմի. խամ. ինէզբէ-ինէկ։

Inexpiable, ինէ-ռքսփիապլը, ած. անջնջելի. առանց քաւուխեան. աճէլ օլ-ա-նմազ. ե-թ-ռ-ըբ-ինէ։

Inexplicable, ինէ-ռքսփլիքապլը, ած. անհաս. անճառանմինէկնելի. 2. անհեդեդ. պլյանդակ. նորօրինակ. մանա վէրիլմէզ. վէրհի պ-ռ-ռլ. 3. ճ-մայիկ. այքըզը. անլալըզմազ։

Inexprimable, ինէ-ռքսփրիմապլը, ած. անպատասխան. անճառ. զոր չէ մարի յայտառնել. խա-ռլը օլ-ա-նմազ։

Inexpugnable, ինէ-ռքսփուն-նապլը, ած. անմատրա. անվկանդ. անառիկ. ճեկի իլէ ալընմազ. ֆեհռ օլ-ա-նմազ։

Inextinguible, ինէ-ռքսթի-

թուեան). ճարտարութիւն. փեղկութիւն. ժրկութիւն:

—, ագ. ձեռագիւտ. արուեստագէտ. սենաստղէտ:

Industrieusement, ինդուստրիոզըման, ած. ճարտարութեամբ. խելօք հնարիւք. արուեստիւ. հնարեալ, ճկեան, ժրկութիւն կնիք:

Industrieux, euse, ինդուստրիօ, իօզ, ած. հնարագէտ. ճարտար. արուեստագէտ. գանաւէր. հնարեալ. ճկեան. ժրկութիւն. ագ. ընտրեալ:

Indut, ինդիւտ, ագ. կղերական պատուական արկուածագոյ ի ճայնաւոր պատարագի. ընկերի լինելոյ ընծայելոյ խըտճի կոչեն:

Inébranlable, ինեպռանլաբլ, ած. անխախտուած. անսասան. հաստատուն. անյաղթական. փոյանըր. ագրուելի. ճըմըլտանմամբ. ճուկ:

Inébranlablement, ինեպռանլապլըման, ած. հաստատութեամբ. առանց դրդուելոյ. ճուկիճ. ինքնին օյնամայոցուն:

Inédit, ite, ինետի, իթ, ած. չգրաչնուալ. չտպուալ. չերեւալ ի լոյս. պատըմական. նոյն ինքնըր օրինամայ:

Ineffabilité, ինեֆապիլիթի, իֆ. անճառութիւն. վոյֆ օրինամա:

Ineffable, ինեֆապլ, ած. անճառ. անպատում. փինելի. վոյֆ օրինամայ. նարիճիկ կիլիկ:

Ineffaçable, ինեֆասապլ, ած. անջինջ. անջնջական. պօղսամայ:

Inefficace, ինեֆիֆաս, ած. անարդիւն. անարգասաւոր. անպօր. անգործ. ինքնաիրաիկ. ինճրաբըկ:

Inefficacité, ինեֆիֆասիթի, իֆ. անարգասաւորութիւն. չաշխեցութիւն. ակարութիւն. ինճրաբըկութիւն:

Inégal, ale, ինեկալ, ած. անզուգական. անհաւասար. 2. դէրբուկ. անհարթ. 3. անհաւասար. յաղթական. անկարգ. նահաւալի. փոխինկիւթ. 2. խոհրը խոհրաս. խոյրի պիոյրիս. 3. գարաբուկ. ընդէնըկ:

Inégalement, ինեկալըման, ած. առանց հաւասարութեան. 2. անհաւասարաւորութեամբ. նահաւալիպ. 2. գարաբուկ պէր կարդ էլ:

Inégalité, ինեկալիթի, իֆ. անհաւասարութիւն. 2. անհարթութիւն. 3. անհաւասարութիւն. յաղթականութիւն. նահաւալութիւն. փոխինկիւթիւն. պիոյրութիւն. օրհամ. 2. խոհրը խոհրալաֆ. 3. գարաբուկ ընդ. պէր փիլիճիկիւթ:

Inélégance, ինելիկանս, իֆ. անզարդութիւն. անպերճաճութիւն. պիրաֆիկիւնիկ:

Inélégant, ante, ինելիկան, անթ, ած. անզարդ. անպերճ. լոռնաֆիկիւնիկ. պիրաֆիկիւնիկ:

Inéligible, ինելիժիպլ, ած. անընտիր. չընտրելի. պէնէլ. ինինիճաղ օլաճմաղ:

Inénarrable, ինենարապլ, ած. անպատում. նոփէ կոփլիճ:

Inepte, ինեփթ, ած. անբաւական. անատակ. անպիտան. 2. անմիտ. 3. անհեդեդ. անպատեհ. իշիկ խոչմաղ. ղօլֆա. 2. փիլանկ. 3. ապիկ. խօլաղ:

Ineptie, ինեփսի, իֆ. անպատեհութիւն. անհեդեդիրք. անպատեհ բանք. անմտութիւն. հիանափոլիճիկ. ղի. փիլանկիւթ:

Inépuisable, ինեբիզաբլ, ած. անսպառական. անպակաս. ինքնաիրաիկ:

Inerme, ինեռմ, ած. անզէն. անպատապարան. անփուշ. պէլահաղ. պիհըճիկ. փիֆանափիկ:

թիւն. ի պատահումն. ի բնէ. ոչ ուսմամբ. ինքնին։

Indocte, ենթ, ածական. անգէտ. անուսումն. ի բնէ։

Indolemment, ենթ, մակ. անհոգութեամբ. թուլութեամբ. ծոյլութեամբ. գոմռութեամբ։

Indolence, ենթ, գ. անզգայութիւն. անհոգութիւն. 2. անվշտութիւն. անչարչարութիւն. ծոյլութիւն. գոմռութիւն. 2. պոյմաղութիւն. հաւանութիւն։

Indolent, ente, ենթ, ած. անզգայ. անհոգ. անխնամ. 2. անցաւ. պոյմայական. ծոյլ. գոմռ. այրը ոչնչ ընծեայ. 2. պղրտաբեր։

Indomptable, ենթ, ած. խելօ. անսանձ. ամրհի. անմուաճ. պատրաստ ոչնչամարդ. ի բնէ ի վերջ. ինքնին։

Indompté, ée, ենթ, ած. անվարժ. տրմուղ. անսանձ. 2. անսանձ. խիստ. անհամբոյր. անմուաճ. աղբատմարդ. պատրաստ ոչնչամարդ. հպարտ. 3. պատրաստ ոչնչամարդ. ընդդէմ։

In-douze, ին-պօղ, ած. երկոտասանանաճալ. ըստ ի-ին պրի-ղի-ղ (ինչպէս պատպօտօրը)։

Indu, ue, ենթ, ած. ապրատ. անպատեհ. անիրաւ. ի-նատիպէնիկ. նահոգի. ճոյկըրիկ։

Indubitable, ենթ-պիտաղը, ած. աներկբայ. առանց երկմտութեան. ստոյգ. շի-պհենիկ։

Indubitablement, ենթ-պիտաղմամբ, մակ. առանց երկմտութեան. անշուշտ. ստուգութեամբ. շի-պհենիկ։

Induction, ենթ-փոխ, գ. ծնեալդրութիւն. խրատ. յորդորութիւն. 2. բերելն զհետ. ընծայութիւն. յանդիմանութիւն. հետեւանք. գընդրդմա. ելոյթ. ձիւն. 2. նպիրճք. խի-լոճ'ի ենֆ+ելոգ. հի'ոֆի ի-նիպէնի։

Induire, ենթ-ի-, ն. գրդռել. ատգրել. ծնեալդրել. յորժարեցուցանել. հրապուրել. ածեալ տանել. 2. զհետ բերել. ի վերայ ածել. գընդրդմաք. ձիւն վերջ+. պի-րիճ+. պի-շի-րճ+. 2. նպիրճք. ընծայմաք. խոխինպո'ի հի-+ճ նիճ+։ — à erreur, մոլորեցուցանել. ի-ոնընիմաք։

Indulgemment, ենթ-լիամամ, մ. զծուծութեամբ. քաղցրութեամբ. նեղբերով. ներհամի նիշ. ինօղ գոգիայրաք։

Indulgence, ենթ-լիամ, գ. զծուծութիւն. արկահատուծութիւն. քաղցրութիւն. 2. նեղողութիւն. ծողութիւն պատժոց վերայ. ներհամի. ինօղ ի-իմ. 2. ի'իճ գոգիայրանք ճաղձիրնի։

Indulgent, ente, ենթ-լիամ, ած. նեղօղ. ողորմած. արկահատող. ինօղ ի-ոնոնի-նի։

Indult, ենթ-լը, ա. ծուղծ շնորհաց (առեալ ի քահանայապետէ անուանեալոյ ժողովապետս). 2. մաքս առեալ ի Սպանիա վասն վաճառաց Ամերիկեայ. պէր շիյոճինիք գոգիա ինինիոպ ենինք էշին ի'իճ գոգիաընգոան վերրիշին պէրոն. 2. ի-գանի-ապա Ամերիճիգա ճալաբընգոան ալընան ինօճրի-+։

Indûment, ենթ-ճի, գ. յանիրաւի. ապրատատրա. նահոգի, պօղ երբէ։

Induration, ենթ-ատօղ, գ. կարծրութիւն. պնդութիւն. փէ+լիշի։

Industrie, ենթ-պրի, գ. հնարագիտութիւն. յաջողակութիւն. հայհոյութիւն. 2. ճարտարութիւն. արուեստ. ձեռակերտ արուեստ. գիրքոն. հի-նէր. գիշեն. 3. ճարտիգիշ. ոչնաճի։

Industriel, elle, ենթ-պրիել, ած. ձեռակերտ (ա-

ֆծ-ոզուլ-հարկաւ կարելաւ-փէտ լաղմլը· պրոֆըլմոզ· մաֆիկէզն։

Indispensablement, ինփո-ֆանսապլըման, ած· ի հարկէ· անհրաժեշտ· եւ եւզիկէ։

Indisponible, ինփոնիպլը, ած· պար չէ մարծի ծ-ոզուլ ապլուամ կառակաւ· ասյրէյ վոռիչնկն օլոռնմոզ։

Indisposé, ée, ինփոզէ, ած· անհանգիստ· ասկաւիկ մի խօծ· բոհոլնըդ· փէյֆոխ։

Indisposer, ինփոզէ, ն· պապրօպյուցանել· պրոպռել· պոռըլմոֆ· կիւճքնոփրմէ։

Indisposition, ինփոզիսիօն, իգ· ասկարուծ-իւն· ասկաւիկ մի հիւանդուծ-իւն· 2· պ-ժկամոկուծ-իւն· ասոնլուծ-իւն· պրպռուծ-իւն· պէր ոզ փէյֆոխլէփ· 2· պոռըլընլըէ· կիւճքնոմ· պ ըզոփրյնկն։

Indisputable, ինփուզէ-պոպլը, ած· ասուոնդ հակառաակելոդ· անըզդ-իմոկոդ· ֆնոպկը օլոռնմոզ· ոկօզ էօֆ։

Indissolubilité, ինփօլիպլէփ, իգ· անքակուծ-իւն· անլուծուծ-իւն· պ-օլիպլէզ-ըզէպ-լէփ· ոկօփ-ըզէպլէփ։

Indissoluble, ինփօլիպլը, ած· անքակ· անլոյծ· պ-օլիպ-ըզէպ· ոկօփ-ըզէպ։

Indissolublement, ինփօլիպ-լըմոն, ած· անքակուծ-ուամբ· անլոյծ կապանօք· պ-օլիպ-ըզէպ պէր ֆոռպ էպ։

Indistinct, cte, ինփոփէնկ, էնկտ, ած· անպայտ· անորիշ· մմ-ին-ուզօտ-պկուկ-էզ-ռըլըէփ։

Indistinctement, ինփոփէնկ-փըմոն, ած· անպայտ օրինակաւ· բնդ ատզօտ իմն· խառնիխուռն· պէրլէփէզ պէր ֆոռպ էպ· ֆոռմոֆոռըլ։

Individu, ինփիվիտ-, ար· անհատ· ոք· անձն· ըզոխտ· հիւր պէրէ· պոմ։

Individualiser, ինփիվիտ-ուալիզէ, ն· անհատ գոռծել· ուրոյն ածել զմտաւ· զատ իմն առհմանել· ինքնէնհ-կոմոֆ· ըզոխտ-ուն պէ-ըզոխտ-կոմոֆ· ոչ-ուհոզատ կոմոֆ։

Individualité, ինփիվիտ-ուալէփէ, իգ· անհատուծ-իւն· ըզոխտ-ուն։

Individuel, elle, ինփիվիտ-ուէլ, ած· անհատական· սեպհական· անձնիւծ· առանձինն· ըզոխտ· հիւր պէր փէյէզ մոխոռոռ։

Individuellement, ինփիվիտ-ուէլմոն, ած· ըզատ անհատ· ըզատ անձնիւծ կերպատրանապն· 2· ուրոյն· մի ըզատ միոյէ· ըզոխտն· 2· պէպզըմն· հիւր պէրէ· ար-ըզմ։

Indivis, ise, ինփիվի, իզ, ած· անհատ· անբաժին· պէօլէ-նմոկէզ։

Par —, Indivisément, ինփիվիզէմոն, ած· առանց բաժանելոյ· ի միասին· պէօլմ-ուէ-նէ· պէրլէփէպ։

Indivisibilité, ինփիվիզիպիլէփ, իգ· անբաժանականուծ-իւն· պէօլէ-նմոկէզ-լէփ· ինքզէ-ռոմոբզլէփ։

Indivisible, ինփիվիզիպլը, ած· անբաժանական· պէօլէ-նմոկէզ։

Indivisiblement, ինփիվիզիպլըմոն, ած· առանց բաժանելոյ· անքակ· պէօլէ-նմոկէզ-լէփ· ար-ըզմոյոճոփ պէր ֆոռպ էպ։

Indivision, ինփիվիզիօն, իգ· անբաժանուծ-իւն· հասարակացն լինել· պէօլէ-նմոկէզ-լէփ· փ-ըզէպ-լէփ։

In-dix-huit, էն-փէզ-էթ, ած· ութ-երեսանոցեայ· օն ոկտէզ փէ-բի-լի-զ (չիլոպ ֆոռպոփոռզ)։

Indocile, ինտօսիլ, ած· խելոք· անհասանն· ատամբակ· անհամբոյր· խառնապատրանոց· անըմդ-ելոյ· էֆոռֆոզըզ· ինքզպէյ օլմոզ· խըբէզըն։

Indocilité, ինտօսիլիտէ, իգ· խելոքուծ-իւն· ատամբուծ-իւն· խառնապատրանոցուծ-

չքաւորութիւն. կարօտութիւն. 2. կարօտեալ. խօսսալ. ինձ-հինճլել. 2. խօսսալիք:

Indigène, ինդիժէն, ած. այդբենածին. բնակ. բնաշխարհիկ. խէրլէ:

Indigent, ente, ինդիժան, անդ, ած. կարօտ. չքաւոր. խօսսալ. ինձ-հինճ:

Indigeste, ինդիժէսդ, ած. դժուարապահալ. ուհալ. 2. խառն. անկարգ. շփոթ. անպէտ ընդունելի. անպիտանի. 2. ծանրաբեռնող. ձիզամարդ:

Indigestion, ինդիժէսդիօն, էգ. ապհալութիւն. անձկութ. հազմ ելմամ:

Indigète, ինդիժէդ, ած. քնիկ. գաւառական(գիր). խէրլէ. պէր անհրնիկ ամխոսսալ (իլաճ):

Indignation, ինդինասիօն, էգ. արտմտութիւն. ցասում. խօփ. խըշմ:

Indigne, ինդինը, ած. անարժան. անպատշաճ. 2. յանդուգն. վատաբարո. անարգ. նողկալի. 3. խոբեբէրէն. փերեզակ. ալիւր:

Indignement, ինդինըման, ած. անարժանութեամբ. նողկալիօրէն:

Indigner, ինդինէ, ն. զայրացուցանել. գրգռել. պղտոռել. բըղնմոտ. էքնըբըմոտ:

S'—, յ. զայրանալ. բարկանալ. արտմտիլ. պղտոռիլ. խօսսալ. ինձ-հինճ:

Indignité, ինդինիդէ, էգ. անարժանութիւն. 2. յանդուգնութիւն. վատաբարութիւն. 3. անարժան գործ. ի. իշխանմանք. նողկալիութիւն. 2. ֆինանսէ. 3. խոբեբմոզ իլ. ալըզ ընչ. 4. խօրլամա:

Indigo, ինդիկօ, ար. լաջակ. 2. տունկ լաջակի. 3. կապոյտ գոյն. ընձիւղ. 2. ընձիւղ ֆիրանը. 3. մելի բիճ:

Indigoterie, ինդիկօդըմ, էգ. գործատուն լաջակի. ընձիւղ ֆապրիքատը:

Indigotier, ինդիկօդիէ, ար. տունկ լաջակի. ընձիւղ ֆիրանը:

Indiquer, ինդիգէ, ն. նշանակել. յայտ առնել. ցուցանել. զեկուցանել. 2. ժամանակել. սահմանել. գումարել (ժողով). ինձոլիքրմէտ. խոպէր վէրմէտ. ընդիճ կիմէտ. 2. վոեըլ տէմէտ. (ճանչնալ) պավիկ կիմէտ:

Indirect, ecte, ինդիռէկդ, էգդ, ած. անուղիղ. կողմանակալ. միջնորդական. պօլըրէդ. խյրի. սոփըդ:

Indirectement, ինդիռէկդըման, ած. կողմանակի ձեւ. անուղղակի. պօլըրըդ խօլ ըլսո. պօլայըվուրի. խլ ալիընդան:

Indisciplinable, ինդիսիբլինապլը, ած. անուղղայ. անխրատ. պէտ-պէտլըդ. ինքզինքը կտիլըդ:

Indiscipline, ինդիսիբլին, էգ. ապերասանութիւն. անկարգութիւն (զօրաց). (սոփըր) նողկալըդլըդը, ըզբաղըդլըդը:

Indiscipliné, ée, ինդիսիբլինէ, ած. անխրատ. անկիրթ. անկարգ. ինքզինքը կտիլ. նողկալը:

Indiscret, ète, ինդիսքրէ, էդ, ած. անընտրող. անզգօն. անխմաստ. անխորհուրդ. 2. անխորհրդապահ. չաղփաղփ. ինասֆըդ. պասըրխիչ. պէտ-պէտլըդ. 3. ըզբր սոփլամըդ. պօլդօղլու:

Indiscrètement, ինդիսքրէդման, ած. անընտրողաբար. յանխորհուրդս. ինասֆըդլըդլա. պէտ-պէտլա կիրեյէրէտ:

Indiscrétion, ինդիսքրէսիօն, էգ. անընտրողութիւն. անխորհրդութիւն. ինասֆըդլըդ. պէտ-պէտլըդէ:

Indispensable, ինդիսբանսապլը, ած. անհրաժեշտ. զոր չէ մարդ անտես առնել կամ

թուլացեալ յաստուածապաշտութեան. խոպոպենախպիշանեխնէ. ախպիշանեխնէ:

Indévotement, ենթէվօթման, ած. առանց ջերմ եռանդման. առանց աստուածապաշտութեան. խոպոպենախչէլէթէ. ախպիշանեխչէ:

Indévotion, ենթէվօթիօն, էթ. անբարեպաշտութիւն. ցրտութիւն, թուլութիւն եռանդման աստուածապաշտութեան. խոպոպենախչէլէթ. ախպիշանեխչէլէթ:

Index, ենթէքս, ար. ցանկ. դիր գլխոց. 2. ցանկ արգելեալ մատենից. 3. ցուցիչ մատնո. ֆիհրիսթ. 2. խոստոք ալեհոտ չինուալտըն խոսքոխ. 3. պոպխոմ խորմոք. չէհոպեն խորմոչը:

Indicateur, ենթիքաթէօր, ար. ազդարար. զեկուցիչ. խոպեր չէրէճի. գումաչ:

Le doigt —, ցուցիչ մատն. չէհոպեն խորմոչը:

Indicatif, ive, ենթիքաթիֆ, իվ, ած. ցուցիչ. նշանակիչ. ինօրէրէճի. զեչիչ:

—, ար. սահմանական ժամանակ բայից. րէֆ:

Indication, ենթիքէյշիօն, էթ. զեկուցմունք. ծանուցմունք. ազդեցութիւն. 2. տեղեկութիւն. 3. նշանակ. 4. դարմանի հիւանդութեան ըստ նշանացն երևելոց. ինօրինէրմէ. խոպեր վէրմէ. 3. վօխտօֆէյճի. էֆֆոյ. 3. տեսլուխ. նիշան. 4. ինօրինէն նիշանէրէ ինօրէ խոսխուչէյնէ ընսոր:

Indice, ենթէս, ար. նշանակ. ցոյց. յանդիմանութիւն. 2. ցանկ արգելեալ մատենից. նիշան. տեսլուխ. 3. խոստոք ալեհոտ չինուալտըն ֆիհրիսթ:

Indicible, ենթիչիպլ, ած. անպատում. անճառ. պէնիլմեզ. խոպեր ալեհոտ:

Indiction, ենթիքշիօն, էթ. կոչումն ի ժողով եկեղեցական. գումարումն ի սիւնհոդոս. 2. ընդհատիճն. հնգեամսամեայ ժամանակք. էնտօռալտըն պէնիլուխ փալէրի օլմոզ. 2. օն պէչ նիլ սապըր:

Première —, առաջին ամ ընդհատիճի. օն պէչ նէլլէճէ պռոպխինն էլէ ուէնէն:

Indicule, ենթիքիւլ, ար. դոյզն, փոքրիկ նշան. պռոպխինէ նէ ուէնէ:

Indienne, ենթիէն, էթ. բամբակեայ ոստայն Հնդկաց. ծաղկեայ կերպաս. Հինդ ոստոմոզ. չէրի:

Indifféremment, ենթիֆէռաման, ած. անխտիր. միասեամանց ընտրութեան. 2. անհոգութեամբ. թուլութեամբ. զգուտիճեամբ. ոլէնէրէյնէ. այրզ ոլէնէրէզ. 2. հաճենէչէլէյնէ. փայ ենէրէյէրէ. իչէլէմէ. ոստոզլուզ:

Indifférence, ենթիֆէռանս, էթ. անխտրութիւն. անմիտ, անորիչ հաւասարութիւն. 2. թուլութիւն. անգգայութիւն. անյօժարութիւն. այրզ ոլէնէ նիմէ. փոռոհլըէ. փոխայէրլէթ. 2. փայտոզլըէ. պռոյմա. պէյլէնիլէթ:

Indifférent, ente, ենթիֆէռան, անթ, ած. անխտիր. հաւասար. նոյն եւ մի. 3. անհոգ անգգայ. անյօժար. անմիտ. 3. գուզնաբեայ. չնչին. չազդող. ֆէրֆէզլ. պէր. այրզ ոլէնէ օլմայն. պռոպխ. փոխոհ. փոխայնէ. 2. փայտոզլ. պռոյմա. պէյլէնիլ. 3. ֆլոլըզլ. պէհոռոֆ:

Indifférentiste, ենթիֆէռանթիֆ, ար. անխտրական. այլ որում ամենայն կրօնք անխտիր կամ նոյն եւ մի են. փէհլէրրօֆ այրզ ոլէլէ կոմէյնէ:

Indigénat, ենթիժէնա, ար. իրաւունք բնկի. էնէրլի ոայըզմա. էնէրլի հաֆզը:

Indigence, ենթիժանս, էթ.

ալը, ած. անհոլով, անհոլովական (անուն). [illegible] ։

Indécomposable, ի-ան-քա-ալ-ական, ած. անլոյծ. անքակ. [illegible] ։

Indécrottable, ի-ան-քա-ալ-ական, ած. խոշոր. անհամբույր. շինական. խօրխոփ. խոպոպ. խոճապլճուղ ։

Indéfectibilité, ի-ան-քա-ալ-ականութիւն, նք. անապականութիւն, անապատումութիւն (եկեղեցւոյ). ը[illegible]ը ։

Indéfectible, ի-ան-քա-ալական, ած. անապական, անապատական (եկեղեցի). ը[illegible] ։

Indéfini, ie, ի-ան-քա-ին, ած. չսահմանեալ. անկայուն. անորիշ. անսահման. [illegible]. ոճ-ոյշ-ին. նամհգոպ ։

Indéfiniment, ի-ան-քա-ին-մամբ, մ. անորիշ ապայմանաւ. առանց սահմանելոյ. խառնիխուռն. ոճ-ոյշ-ին ոչը [illegible]. [illegible]. ոչ ոքէյէրէ. ոչ[illegible] ։

Indéfinissable, ի-ան-քա-ալ, ած. անսահմանելի. անպատում. [illegible] ։

Indélébile, ի-ան-ը[illegible], ած. անջինջ. ոչնչ ։

Indélibéré, ée, ի-ան-ը[illegible], ած. չխորհեալ. առանց խորհելոյ. ոչ-ը-ան-ը[illegible] ։

Indélicat, ate, ի-ան-ը[illegible], ած. անփափուկ. անզգոյշ. խոշոր. նեղսոխական. ի[illegible]. [illegible] ։

Indélicatesse, ի-ան-ը[illegible], նք. չփափկութիւն. անզգուշութիւն. խոշորութիւն. նեղսոխականը. ի[illegible]. [illegible] ։

Indemniser, ի-ան-[illegible], ն. տուժել. հատուցանել ըստ պիտոյին. վերծուցանել ի պիտոյից. [illegible] ։

Indemne, ի-ան-[illegible], ած. անպիտոյ. անվնաս. պարտքը ։

Indemnité, ի-ան-[illegible], նք. անպիտոյութիւն. հատուցումն պիտոյից. [illegible] ։

Indépendamment, ի-ան-քա-լոյսամի, մ. առանց կախելոյ (գործքէ). առանց կարօտելոյ. 2. ոչ ինչ միտ եդեալ. 3. մաց ի. [illegible] ։

Indépendance, ի-ան-քա-լոյս, նք. անկախութիւն. ազատութիւն. ինքնօրէն աշխատութիւն (աշխարհի). [illegible] ։

Indépendant, ante, ի-ան-քա-լոյ, ալիք, ած. անկախ. ազատ. ինքնիշխան. ինքնօրէն. 2. օտար. արտաքոյ. [illegible]. 2. [illegible] ։

Indestructibilité, ի-ան-[illegible]-ութիւն, նք. անեղծութիւն. անքակութիւն. [illegible] ։

Indestructible, ի-ան-[illegible], ած. անեղծ. անքակ. [illegible] ։

Indétermination, ի-ան-[illegible], նք. երկմտութիւն. վարանք. [illegible] ։

Indéterminé, ée, ի-ան-[illegible], ած. անկայուն. անորիշ. չսահմանեալ. 2. վարանեալ միտք. երկմիտ. [illegible]. [illegible] ։

Indéterminément, ի-ան-[illegible], մ. անորիշ օրինակաւ. առանց սահմանելոյ. խառնիխուռն. [illegible] ։

Indévot, ote, ի-ան-վ, ոտ, ած. անեռանդն. անբարեպաշտ.

Incruster, ենդի՛ւ-ս-տըր, ՚ն. դրա-ւագիլ (կճռոյք). պատել, ծեփել. (մէջտեղ) խոշլատֆ. ֆռֆռած. ոսկեմած:

Incubation, ենգի՛ւ-պա-սիօն, էդ. ի՛մ խելն. ֆօլգէա օ՚ճո՛ր-մա:

Incube, ենգի՛ւ-պ, ար. ճիւաղ ճնշական. գիշերական ոգի առնական կերպ. աղջը պոռան. ի՛ճապոռ:

Inculpation, ենգի՛ւ-լբա-սիօն, էդ. մեղադրութիւն. ամբաստանութիւն. սադրանք. ա՛ռ-ւլմա. ի՛ճնա՛մ. չեփ:

Inculper, ենգի՛ւ-լբէ, ՚ն. ամբաստանել. մեղադիր լինել. սադրանել. չեփ ելի՛մի՛. ռա՛ւլմաթ. ի՛ճնամաթ:

Inculquer, ենգի՛ւ-լգէ, ՚ն. վեր ի վայր յեղդեղել ի միտս. դրոշմել. քանդակել ի միտս. ոչի ոչի պնչերէ՛ի ֆի՛ւրնէ օ՚ճամաթ:

Inculte, ենգի՛ւ-լտ, ած. անդործ. անդամրան. խոպանացուկալ. 2. անխրատ. անկիրթ. իլէնճնդի՛լ. վէրան. 2. ինչպէս օլմնըլ, նօնռա՛լմնըլ:

Inculture, ենգի՛ւ-լտիւ՛ռ, էդ. անդործութիւն. խոպանութիւն. իլէնճնդի՛լէ՛ւ. վէրանլըգ:

Incurabilité, ենգի՛ւ-ռաբիլէդէ, էդ. անբժշկելութիւն. պի՛ւչէվլըգլէ՛ւ. չի՛ֆռէզլէգ:

Incurable, ենգի՛ւ-ռաբլ, ած. անբժշկական. պի՛ւչէվլը-մէզ. չի՛ֆռէզլը:

Incurables, ար. յ՛ւ. հիւանդանոց անբժշկական անտանժիւտաց. չի՛ֆռէզլէր խոնի՛ւխնա՛նէ՛ւ:

Incurie, ենգի՛ւ-ռի, էդ. անփութութիւն. անհոգութիւն. նմա՛ճելգլէգ. ֆայդէզլէգ:

Incuriosité, ենգի՛ւ-ռիօզիթէ, էդ. անքննասիրութիւն. աբաչլըգրա՛մ. խոնի՛ւռա նէ՛ւ-ռի՛ւլէ՛ւ:

Incursion, ենգի՛ւ-սիօն, էդ. արշաւանք. աապատակ. չէնի՛ւ. լաֆռա՛լ. ռեֆե՛ւ:

Incuse, ենգի՛ւ-զ, ած. (դահեկան) խորամխիզ. ի՛ւրէ պա՛ռլըլ. լըռֆռա՛ր (ռեֆե՛ւ):

Inde, ենդ, ար. կապայ նէրկ լինդակի. մէվ չէվէռ պըյռա՛ը:

Indébrouillable, ենդէ-պռո՛ւյլաւլը, ած. անլոյծ. դժուաբռալոյծ. անհնարալոյծ է պարզել. ռեօ՛ւլըռլը. ֆռըզըզէ՛լզլը պռո՛ւլէ՛ւլզլը:

Indécemment, ենդէռամ՛, ած. յանդգնաբար. յանվայելչութեան. ֆռըզըմա՛լ ֆռբզ չէ՛ւ:

Indécence, ենդռա՛ւ, էդ. անվայելչութիւն. անպատշաճութիւն. անպատեհութիւն. ֆռըզըզէ՛լզլըզէ՛ւ. պռանռէպէ՛ռնէ՛ւ չէ՛ւ:

Indécent, ente, ենդռա՛ւ, անդ, ած. անվայելուչ. անպատշաճ. անպատեհ. ֆռըզըզլա՛ւ. պռանռէպէ՛ռնէ՛ւ. ֆռըզըզէ՛ռզ:

Indéchiffrable, ենդռէչֆռա՛լը, ած. անլոյծ. անմեկնելի. անհնարին կամ դժուարին յընթեռնուլ. 2. դժուարապատում. մըթին. 3. ծածկամիտ. խորախորհուրդ. ռեօ՛ւլըռլը. չէռվէռնէ՛ւ. օֆռանռնըլմա՛ը. 3. ֆի՛ւրնի՛ւ նի՛ւռլէ՛ւ (ռպռա՛):

Indécis, ise, ենդռե՛ւ, իզ, ած. վարանեալ. երկմիտ. 2. չտահմանեալ. անպատ. անորիչ. աղօտ. պղտոր. 3. երկբայական. յերկուսական. ֆէռֆէռնէլի. ֆռբզռըզզ. չռլէռնըզլը. 3. ֆռա՛լ ելնռմնըզլ. պռոռըզէ՛ռ. պէլլէ՛ռնէ՛ւ. ֆռըզըզըզլը. պռո՛ւլռզէ՛ւ. 3. չի՛ռդէ՛ռլի՛ւ:

Indécision, ենդռե՛ռնի՛ւսիօն, էդ. վարանք. ծփանք. անհատատութիւն. երկմտութիւն. անկատարութիւն. ֆռբզռըզզլըզէ՛ւ. չռլէռնէ՛ռնէ՛ւ:

Indéclinabilité, ենդռէլինա՛ւիլէդէ, էդ. անհեղաւելութիւն (անուան). պռո՛ւնէլէ՛ւ:

Indéclinable, ենդռէլինա՛ւ

Inconvénient, ենթօղվենթ-ի, ած. անպատեհութիւն. անհարթութիւն. դժուարութիւն. արգել. ինոռխոկերիչ. չերխիչ. չերխիչ. նեղիչ. մարդաչ.

Inconvertible, ենթօղվերտիլ, ած. անդարձ. անապաշաւ. փոխուիչ. ինվերթիպլ.

Incorporalité, ենթօրբօռալիթէ, ենթ. անմարմնութիւն. ինկոռբորալիթէ.

Incorporation, ենթօրբօռասիօղ, ենթ. խառնուած. խառնուիլ. միաւորութիւն. իմպիւճ. ինկոռբորասիօն.

Incorporel, elle, ենթօրբօռել, ած. անմարմին. անաարրական. ինկոռբորել.

Incorporer, ենթօրբօռե, ն. միաւորել. խառնել. յօդել ի մի մարմին. ինկոռբորել.

Incorrect, ecte, ենթօռէքթ, ած. թիւր ի վրայ. անպարկեշտ. ինքորրէքթ.

Incorrection, ենթօռէքսիօղ, ենթ. վրիպանք. թիւրութիւն. անկարգարութիւն. ինքորրէքսիօն.

Incorrigibilité, ենթօռիժիլիթէ, ենթ. անուղղայ թիւրութիւն. ապերասանութիւն. ինքորրիժիպիլիթէ.

Incorrigible, ենթօռիժիպլ, ած. անուղղայ. ապերասան. ինքորրիժիպլ.

Incorrompu, ue, ենթօռօղբը, ած. անեղծ. անկաշառ. ինքորրոմփիւ.

Incorruptibilité, ենթօռըպթիպիլիթէ, ենթ. անապականութիւն. անկաշառութիւն. արդարութիւն. անասկանելիութիւն. ինքորրափթիպիլիթէ.

Incorruptible, ենթօռըպթիպլ, ած. անեղծ. անապական. անկաշառ. անասկանելի. անոյդդողդ. ինքորրափթիպլ.

Incorruption, ենթօռըփսիօղ, ենթ. անեղծութիւն. անապականութիւն. ինքորրափսիօն.

Incrassant, ante, ենթրասան, անթ, ած. (դեղ) թանձրացուցիչ (արեան). ինքրասան.

Incrasser, ենթրասե, ն. թանձրացուցանել (զարիւն եւ զայլ հիւմս մարմնոյ). ինքրասե.

Incrédibilité, ենթրեդիպիլիթէ, ենթ. չաւատալի լինել. ինքրետիպիլիթէ.

Incrédule, ենթրեդիւլ, ած. անհաւատ. թերահաւատ. ինքրետիւլ.

Incrédulité, ենթրեդիւլիթէ, ենթ. անհաւատութիւն. թերահաւատութիւն. ինքրետիւլիթէ.

Increé, ée, ենթրէե, ած. անարար. անստեղծ. ինքրէե.

Incriminer, ենթրիմինե, ն. մեղադիր լինել. ամբաստանել. ինքրիմինե.

Incroyable, ենթրուայապլ, ած. անհաւատ. չաւատալի. նորանշան. ինքրուայապլ.

Incroyablement, ենթրուայապլման, ած. անհաւատալի ինն պայմանաւ. անչափ. կարի. ինքրուայապլման.

Incrustation, ենթրըսթասիօղ, ենթ. պատեղն, զրաւոգեղն (քարամբք). զրաւագկեղեւ. ծեփ. (ինչևիւր իւր) ինքրըսթասիօն.

Incrusté, ենթրըսթե, ած. պատեղեալ. զրաւագեղեալ. ինքրըսթե.

Inconnu, ue, ինչօրինա-, ած. անծանօթ. օտար. նոմրելի-մ. խոպանցը:

Inconséquence, ինչօրինակ-ութիւն, իգ. *թիւր հետեւութիւն. չհիմարանութիւն իրոց սկզբանց. անպատեհութիւն. նկրկնցկոտ ապրմամբ. ինչրինցկոտ ապրելակերպ. ինչրինակ պատճառ:*

Inconséquent, ente, ինչօրինակ, անգ, ած. *թիւր. անպատշաճ. հակառակ իրոց սկզբանց. անհիմար. բոպըրնարըզ. նկրկնցկոտ ապրող. ինչրինակ գործ. ինչրինակ ապրելակերպ:*

Inconsidération, ինչօրինակ-ութիւն, իգ. *անխորհրդութիւն. անզգամութիւն. պինանիկնէ:*

Inconsidéré, ée, ինչօրինակ-ած, ած. *անխմաստ. անխորհուրդ. յանխոհական. պինանիկ. ինչրինակ գործ:*

Inconsidérément, ինչօրինակ-ած, մ. *առանց խորհրդոյ. անհամեմատութեամբ. պինանիկներէ:*

Inconsolable, ինչօրինակ-ելի, ած. *անմխիթար. ինքնկնելի:*

Inconsolablement, ինչօրինակ-ելի, մ. *անմխիթար. առանց մխիթարութեան. ինքնկնելի ինչրինակ պատճառ:*

Inconstamment, ինչօրինակ-մն, մ. *առանց հաստատութեան. պապիպոլիտն մնօք:*

Inconstance, ինչօրինակ-ութիւն, իգ. *անհաստատութիւն. յողդողդութիւն. պոբոբոնցնելը:*

Inconstant, ante, ինչօրինակ, անգ, ած. *անհաստատ. յողդողդ. պապիպոլիտն. պոբոբոնց. պինանիկ:*

Inconstitutionnalité, ինչօրինակ-ութիւն, իգ. *ընդհանուր հակառակ սահմանադրութեան. անսահմանադրականութիւն. պինանիկ ինչրինակ օրէնք:*

Inconstitutionnel, elle, ինչօրինակ-ական, ած. *հակառակ սահմանադրութեան. անսահմանադրական. պինանիկ ինչրինակ:*

Inconstitutionnellement, ինչօրինակ-ապէս, մ. *ընդդէմ սահմանադրութեան. պինանիկ ինչրինակ պէս:*

Incontestable, ինչօրինակ-ելի, ած. *անընդդիմակաց. աներկբայական. ինչ կարելի. իրիրօք պատահ. ընդհանրապէս:*

Incontestablement, ինչօրինակ-ելի, մ. *առանց հակառակութեան. առանց երկբայութեան. պարզ կարելի. ինչրինակ:*

Incontesté, ée, ինչօրինակ-ած, ած. *առանց երկմտութեան. յայտնի. հաստատուն. ընկալեալ. ընդհանրապէս. ինչրինակ:*

Incontinence, ինչօրինակ-ութիւն, իգ. *անժուժկալութիւն. անխառնութիւն. անպզտելութիւն. 2. թուլութիւն միջաց. միզարձակութիւն. փերհիպոնդրիազ. ֆոհղ. նկֆոխնի պատճառ. 3. պէտ ինվընէլնի. (ոչխարնի) իմաստ:*

Incontinent, ինչօրինակ, մ. *անդէն. առժամայն. ըստ ժամուն. ֆիլհալ:*

—, ente, ած. *անժուժկալ. անառակ. փերհիպոնդ. ֆոհիշ. նկֆոխնի պատճառ:*

Inconvenance, ինչօրինակ-ութիւն, իգ. *պատեհութիւն. ինչրինակ:*

Inconvenant, ante, ինչօրինակ, անգ, ած. *անպատշաճ. անպատեհ. ինչրինակ:*

փոխելը, ած. անփոփոխ. անխախտուն. փոխելիութիւն. լեփոխելի։

Incommutablement, ենթ. փոխելովը, ած. անխախտուն իմն օրինակաւ (ժամանակի)։ փոխելիութիւն։

Incomparable, ենթ. ովը, ած. անհամեմատ. անկրնա. անզուգական. մեծագործ. փուլ եօթ. ա-յ-ը-ե-ո-ւ։

Incomparablement, ենթ. ա-ա-ա-ե-լ-ո-ւ, ած. առանց համեմատութեան. անչափ. պիտ ըլլալով։

Incompatibilité, ենթ. ութիւն, եր. ընդդիմակռութիւն. հակառակութիւն. չմիաբանութիւն. վէճ. խռիսպաճռռելեր. պէր ելնելով։

Incompatible, ենթ. ովը, ած. անմիաբան. ընդդիմակից. ա-ե-ը-վ-ը-ե-ո-ւ. խռիսպաճռռել։

Incompétemment, ենթ. ակաոմի, ած. արտաքոյ իւրոց իրաւանցդ. առանց իշխանութեան. հա՛ֆէլ ֆա-ը-ա-ա-ն խօրեց։

Incompétence, ենթ. ութիւն. չունելն դատաւորի իրաւունք կամ իշխանութիւն. չբէտ-ը-ե ֆա-ա-ե-ն պէտ-ը-ե-ո-ւ-թ-ե-ն-ի-ն. հա՛ֆէլ ֆա-ը-ա-ա-ե-ը օլմաս։

Incompétent, ente, ենթ. ոլը, ած. որ չիդէ իշխանութիւն դատելոյ. անկարող վճռո. հասանելոյ. հի-ա-ե-ն-ի-ն օլմաս. դաս-ե-ա։

Incomplaisance, ենթ. ութիւն, եր. անբարեբարութիւն. ա-բ-ը-վ-ի-ն-ե-ը։

Incomplaisant, ante, ենթ. ենթ-ը-վ-ի, ած, ած. անբարեքարող. անմարդասէր. ա-բ-ը-վ-ի-ն-ե-ը։

Incomplet, ète, ենթ. եր, ած. թերակատար. թերի. ֆա-ա-ա-բ. ֆա-ա-ա-բ-ո-ւ-ը։

Incomplexe, ենթ. ութիւն, ած. անյօդ. պարզ. ինբ-ե-ի-ն-ե-ը. ա-ա-բ։

Incompréhensibilité, ենթ. ութիւն, եր. անհասութիւն. ֆէլ. ենթ-ը։

Incompréhensible, ենթ. ովը, ած. անգրասնական. անհաս. անիմանալի. ֆէլ ենթ-ը. ա-ի-ա-ե-լ-ո-ւ։

Incompressibilité, ենթ. ութիւն, եր. անճնշական. ա-ը-ե-ո-ւ-թ-ե-ն-ի-ն-ե-ը։

Incompressible, ենթ. ովը, ած. անճնշական. ա-ը-ե-ո-ւ-ը։

Inconcevable, ենթ. ովը, ած. անհասկնալի. անբռնկանալի. անիմանալ. անըլլալով. ֆէհմ օլունմազ. ֆէլ ա-ը-ո-ւ-ը։

Inconciliable, ենթ. ովը, ած. անմիաբան. հակառակ. ընդդիմակաց. պէր ելնելով. իռիսֆա-ե-ը։

Inconduite, ենթ. ութիւն, եր. անընտրօղ ընթացք. անհանճար գնացք. ֆէնա հարեկեն. ֆէլ ա-ը-ը-ի-ն ֆավրանմա։

Incongru, ue, ենթ. ուե, ած. թիւր, աստանդեալ (բանք). 2. անդէպ. անճաշակ. անպատշաճ. 3. տմարդի. շինական. անհեդեդ. գալթիլը. հահվ ֆավչախնէ ֆա-ը-ը. 2. պ-ա-ո-ա-ե-ի-ն-ե-ը. ա-յ-ը-ե-ո-ւ-ը. 3. երեհանօղ. լաֆֆեիլով։

Incongruité, ենթ. ութիւն, եր. չիմաստութիւն կարգի բանից. թերութիւն ընդդէմ կանոնաց կարգի բանից քերականական վրիպանք. 2. վրէպ. անպատեհութիւն. անարժան քանք, իրք. հահվ ֆավչախնէն ֆա-ը-ը հահվլը. գալթի. 2. բահվ-ա-ը-ը-ի-ն-ե-ը. հա-ը-ը-ո-ւ ե-ե-օ-ւ. չէ։

Incongrûment, ենթ. ակաոմի, ած. հակառակ կանոնաց կարգի բանից. 2. յանպատշաճ. հահվ ֆավչախնէն ֆա-ը-ը. 2. հա-ը-ո-ւ ի-ո-ւ էլ։

խանարհումն (գլխոյ) · ծռելը · 2 · միաւորիւն · յօժարութիւն · սէր · 3· սիրելի, ցանկալի իրք · (գաւ) Էյնէ · 2· ծիլ· ածք· էլենչաթ · 3· ուվիթ· ևնանէ :

Incliner, ենէլինէ , չ· միտել · հակել · յօժարել · եղնել · ծռիլ, ծռիլլէ օլմաք :

— , ն· խանարհեցուցանել · կորացուցանել · ծռել · էնչէթ :

Inclus, use, ենէլի· , ի·ս, ած · փակեալ ի ներքս · իլենէ փօնմուշ :

L'incluse, նամակ ի մէջ նամակի · ճէթիուռա իլինէրէ ճէթիուռա :

Inclusivement, ենէլի·վէզմէ , ս· միանգամայն ասելով · ի միասին համարեալ· պէրաբեր ալարաք · պէրլէթէրն ասպաքի :

Incoatif, ֊ Inchoatif.

Incoërcible, ենէօ֊ո֊լէը, ած · անճնշական · անարգելական · ոբէլէմէզ · փոփռէզլուզ :

Incognito, ենէօնիքրօ, ս· յանծանօթս · ծպտեալ · ինկոգնիթօ · ինկոդնիլէր ֆէյֆիկիր իլէ :

Incohérence, ենէօհ֊ո֊իդէնս · լուծոմութիւն · չլինելն կցեալ · 2· անյօգնաւորութիւն · անյարմարութիւն · չմիաբանութիւն · պէրիչէթսիզլէք · 2· բաղմաբազմութիւն · իրրիթասըզլըք :

Incohérent, ente, ենէօհ֊ո֊ռէն , ռէնթ , ած · լուծ · 2· անյօգ · անմիաբան · պէրիչէթսիզ · 2· բաղմաբազմ · պէրէ պէրչիւք փոյնամայդ :

Incolore, ենէօլօր , ած · անգոյն · րէնսիզ :

Incombustibilité, ենէօ֊պ֊ոբէնկէնթէ , էթ · անկզմութիւն · եանմազլըք :

Incombustible, ենէօպ֊ոբէնկէ , ած · անկեզ · անձառնայն · եանմազ :

Incommensurabilité, ենէօմանէ֊ո֊մաւկէնթէ , էթ · անհամաչափութիւն · այլաչափութիւն · պէր եօլչէ֊յլէ ինէ֊փլէնմէզ եօլչէ֊մէզլիք :

Incommensurable, ենէօ֊մանէ֊ո֊մաւկէ , ած · անհամաչափ · այլաչափ · պէր եօլչէ֊յլէ ինէ֊փլէնմէզ եօլչէ֊մէզլի :

Incommodant, ante, ենէօմոդան , անթ , ած · նեղիչ · տաղտուկ · ոբէկէմ վէրէճի :

Incommode, ենէօմօթ , ած · անդիսաբ · գժուարակիր · դժուարընակ · տաղտկալից · ձանձիր · բահսիզլըք · պահսիզլիք · ոբէկտիրը, էնչէնի վէրէճի · պէպըր եփէճի :

Incommodément, ենէօմօթէման , ս· նեղութեամբ · ամանց գիւրի եւ հանգստեան · ոբէկէմի իլէ · բահսիզլըգլա :

Incommoder, ենէօմօտէ , ն· աշխատաս, անհանգիստ առնել · նեղել · տառապեցուցանել · ձանձրացուցանել · 2· մեսել · խափանել · 3· տակաւին մի խանգարել զառաղջութիւնն · բահսիզլըգ կէնտէ · ոբէկէմ վէրմէք · պահսիզլըգ էնմէք · 2· զբաղ վէրմէք · կէնտինէ օզմաք · 3· էնչէնի օզմաք · էնչէնիլէ կէնտէմէք :

Incommodité, ենէօմօթէ , էթ · նեղութիւն · աշխատութիւն · տառապանք · տաղտուկ · 2· գոյն հիւանդութիւն · 3· տագնապութիւն · վտանգ (նաւու) · ոբէկէմ · պահսիզլի · բահսիզլըգլըք · ոբէֆէնիը · 2· էնչէնիլէք · 3· (կէնիլէթէրն) ինկիլիթէրէ, ոբէկէմ պօլօնմազ :

Incommunicable, ենէօմ֊նիգ֊ո֊մաւլը , ած · անհաղորդական · համ֊կէրէքէթ · էլճաթ օլմազ :

Incommutabilité, ենէօմ֊թ֊ո֊մաւլէթէ , էթ · անփոխանութիւն կամ անխափոխութիւն հաստատութիւն (ժառանգութեան) · ոբէյնէլէճէլիք · ինկոդրէֆ֊ֆէն էզէմմէզլըք :

Incommutable, ենէօմ֊թ֊ո֊մաւլէ , ած · անփոխանելի · անխափոխելի · ոբէյնէլէճէլի · ինկոդրէֆ֊ֆէն էզէմմէզլի :

հար. 2. տարակոյս. դժուա-
րութիւն. խարդախութիւն.
խրխինջ. փոչս. ղո-հոգրոն.
3. չի-պհի. մրոտչս. ին-չնվ-
վիրլիփ:

Incident, ente, ին-իփոի,
ոնփ, ած. դիպուածոյ. ա-
ռաջհակառ. եկամուտ. յաւե-
լեալ. ածիփոփառ ղո-հր խնդիր.
տրըղիփ. իլ-վի օլմ-չ:

Incidentaire, ին-իփոնդիր-,
որ. առփետաչա. վիճաչէր.
քանոպիւտ. ինչոպ. նիչոծը.
չիրրիչ:

Incidenter, ին-իփոնդիր, ն.
ապէսպէս խնդիրս, դժուարու-
թիւնս յարուցանել. քանո-
պիւտ լինել. ին-րլիր- ին-ր-
լիր- նիչոլոր օրինոյս չըփոր-
մոփ. չիրրիչիլիփ, ին-իվվիր-
լիփ իլմ-փ:

Incinération, ին-ինիփոո-
նիօի, իփ. դարձուցանելն կամ
լինելն դարձեալ յաճխիւն.
փին-չ իլմ-փ. փին-չ օլմ:

Incinérer, ին-ինիփո-իր, ն.
յաճխիւն դարձուցանել. փի-
լիր պիօնդին-րմ-փ:

Incirconcis,ise, ին-ին-փօնի-
իչ, ած. անթլփատ-ին-նիկմ-իչ:

Incirconcision, ին-ին-փօնի-
նիչիօի, իփ. անթլփատութիւն
(արար). (իր-րիփ) ուրմ-լիչիր,
իո-մնիկմ-իչլիչիր:

Incise, ին-իչ, իփ. ընդ միջ
անկտալ հատուած բանի.
որ-չ ինրմիչ ուիօչ:

Inciser, ին-իչիր, ն. հերձ-
ձուլ. ճեղքել. 2. զատանել.
անջատել (գհիւթ-ա մարմնոյ).
իարմոփ. փիոմիփ. 3. այըրմոփ:

Incisif, ive, ին-իչիֆ, իվ,
ած. լուծիչ. զատիչ. բաժա-
նիչ. 2. հատանօղ. ակռանիը
այըրան (իլաճ). 3. փիոիճիր:

Dents incisives, հատանօղ,
առաջակողմեան ատամունք.
փիոիճիր փիչլիրր. իօն փիչլիրիր:

Muscles incisifs, դնդիրք մի-
րին չրմիանց. իո-ին պատրա-
ղըն ապրիսիոր:

Incision, ին-իչիչիօի, իփ. հա-
տուած. հերձուած. պատառ-
ուռած. գիծ. գեղուիճիւն.
փիոիչ. իարըփ. չըչըփ:

Incisoire, ա. Incisif.

Incitant, ante, ին-իփոի,
ոնփ, ած. գրգռիչ. արծարծիչ (դեղ). ինիչրիփոիճիր.
փիրրիլիճիր:

Incitation, ին-իփոուիօի, իփ.
հրապոյրք. խրատ. ճեչա-
դրուիճիւն. յորդորուած. արծարծուած. ինահրիփ. ֆինի.
փի-րինչ. ինիչրիճինչ:

Inciter, ին-իփիր, ն. դրդել.
գրգռել. սադրել. փի-րինչիփ.
ֆինի վիրրչիփ. ինահրիփ իինչիփ:

Incivil, ile, ին-իվիչ, ած.
տմարդի. անխրատ. խրփիոան-
ըրչ. ինիրոկյիոիչ:

Incivilement, ին-իվիչըմոի,
մ. տմարդուճիւամբ. չինա-
կանագոյնս. խրփիոանըրչիս.
խօրիոփոս:

Incivilité, ին-իվիչիփիր, իփ.
տմարդուճիւն. անխրատու-
ճիւն. չինականուճիւն. խր-
փիոանըրչիրիր. խօրիոփոչիր:

Incivique, ին-իվիչիփ, ած.
անքաղաքաչէր. անարժան
հայրենասէր քաղաքացւոյ.
պիր չիհիրւեյիանոլոյիր. հա'ոպ-
պի վոիանս փորչը:

Incivisme, ին-իվիչիզմ, որ-ան-
քաղաքասիրուճիւն. հա'ոպ-
պի վոիան իփոիչիչիյի:

Inclémence, ին-իկլեմոս, իփ.
անհաշտուճիւն, դժկամա-
կուճիւն (գից). 2. դժնդա-
կուճիւն (օդոց). իր-պինն
պրոփմ. փորրընչիր. 2. (հի-
վ) ուրմչիյի:

Inclinaison, ին-իլինիզոի, իփ.
հակուճիւն. ծռուճիւն. ճեյչ.
իյրիչիփ. ինհիրոփ:

Inclinant, ante, ին-իլինոի,
ոնփ, ած. միտեալ ի մի կողմն.
(ժամացոյց արեւու) հակեալ
ի հարաւ կողս. ճեյիչիչ. եըղ-
չի ինորոփընս իյիչիչ:

Inclination, ին-իլինոուիօի, իփ.

ֆոպիլնեխիչ · եհլնեխիչ · ոճիչ։

Incapacité, եղիֆոպիչեխէթ· անգործականութիւն · անպիտանութիւն · անկարութիւն · եւ լինութեան իբլիզ · ասյոմա · ֆոպիլնեխիչեխէթ· · պիշհեխիչոխէթ ։

Incarcération, եղիֆոչոճոխէթ, էթ · քանտարգելուիթիւն · կալանք · հակա եհիճ · հաճոյոչլոխէթ ։

Incarcérer, եղիֆոչոճ, ե · քանտարգել առնել · հակա եհիճ ։

Incarnadin, եղիֆոչոպէի, ֆէ · մարմնագոյն · ինչն բնոյն ։

Incarnat, ate, եղիֆոչո, ֆէ, ֆէ · կարմրագոյն · վարդակարմիր · չաւագոյն · ալբէ իյ-վեչէ · եմ եզրնզլբը ։

Incarnation, եղիֆոչոխէօյ, էթ · մարմնաւորութիւն · ինչն ալմ · ինչիֆոչէոֆ ։

Incarner (s'), ս'եղիֆոչոճ, յ · մարգանալ · մարմնանալ · մարմին առնուլ · ինչն ալմէթ · ի՛ֆոպ ճեկոճ եհիճ ։

Incartade, եղիֆոպտաթ, էթ · սաստ · սաստիկ կշտամբանք · 2 · յիմարութիւն · այլանգամութիւն · ալբէզլ · ինպէր · 3 · ֆէլզլզլբէթ · եօլոչոլբոթ ։

Incendiaire, եղիֆոչիճ, աբ · եւ էթ · հրձիգ · 2 · խազմարար · խռովարար · ֆոճոֆոթբը · 3 · ֆիլինճ վիս ֆիճոֆ ալբէֆոբբը ։

Incendie, եղիֆոչի, աբ · հրդեհ · հրայրեացք · 3 · խազմ խռովութիւն · ապատամբութիւն · խոնչբը · 3 · ֆիլինճ վիս ֆիճոֆ ։

Incendier, եղիֆոչիճ, ե · հրդեհել · այրել · խոֆոթ · ոճիչլ վիրմէ ։

Incertain, aine, եղիֆոբէի, ֆն, ֆէ · անայար · անատոյգ · անհաստատ · 2 · յողդողդ · փոփոխելի · 3 · տարակուսական · անգէտ · պէլլէոճիչ · 2 · պէյճիչ · ֆոբէրոճ · 3 · վիճվիճիչ · ոլճիչ ։

Incertainement, եղիֆոբէնըմի, ֆ · տարակուսանօք · առանց հաստատութեան · չիֆոհիճ իլէ ։

Incertitude, եղիֆոբիճիթ, էթ · անյայտանութիւն · անստուգութիւն · վարանք · պէլլէոճիչլէթ · չիֆոհիճ ։

Incessamment, եղիֆոճոճի, ֆ · վաղվաղակի · առանց յապաղութեան · ի մօտոյ · 2 · անդադար · անիւթ · իֆէյիլբէրֆոկէն · խոքընըբրոա · 3 · արտրզլ արտրզլ · պէր պէոճէյիճ ։

Incessible, եղիֆոիոլբը, ֆէ · զոր չէ մարթ ի՛ֆոլլ, տալ այլումի · ոճիչբէթ իբլիզլ վերլուծիլ ։

Inceste, եղիֆոֆ, աբ · ազգապղծութիւն · 2 · ազգապիղծ · չինա իլ ֆոբոպէ · 2 · չինի իլ ֆոբոպէ իլէ օլոն ։

Incestueusement, եղիֆոբէօզլմի, ֆ · ազգապղծութեամբ · չինա իլ ֆոբոպէ իլէ ։

Incestueux, euse, եղիֆոբէօ, ֆօզ, ֆէ · ազգապիղծ · 2 · ազգապղծական · ֆիճճոճաբ իլ ֆոբոպէ · 2 · չինա իլ ֆոբոպէ իլէ օլոն ։

Incharitable, եղիլոբիֆոպլբը, ֆէ · չսիրօղ · անմարդաբեր · անաբր · ոճվէյկն · ֆոլհոպոճիճ ։

Inchoatif, ive, եղիօոթիֆ, իվ, ֆէ · սկզբնաւորական · (բայ) որ սկսանել իմն բերէ ընդ իւր · պճոոյն ։

Incidemment, եղիֆոճի, ֆ · ի հարեւանցի · ի դիպաց իմն · իոնիկն պեօյճ · բոլ իէլէ · արբզոնի ։

Incidence, եղիֆոճ, էթ · հասանելն (գծի կամ երեսաց) զմիմեանս · անկանելն գծից ի վերայ միմեանց · ընըլբլոր պէրն պէրնի պճոճ ։

Incident, եղիֆոճ, աբ · դէպք · դիպուած · պատա-

ած. անդգաստ. անտես. չդիտող. յաւակագոյն. իլէրպէն կ՚օգտագործէ. ուշադրութիւն չդարձնող։

Inappétence, ին-բէթանս, էդ. չախորժութիւն (կերակրոց). իլ ին-ճա-ճուլէ։

Inapplicable, ին-բլիգ-պլը, ած. զոր չէ մարթի միրձեցնել. անդէպ. ասքի օլոնմայ. ասմայ։

Inapplication, ին-բլիգ-գասիօն, էդ. անհոգութիւն. անփութութիւն. իհմալըլէ. ղայրիհէվէսիզլիք։

Inappliqué, ée, ին-բլիգէ, ած. անհոգ. անփոյթ. իհմալըզ։

Inappréciable, ին-բռէ-սիա-պլը, ած. զոր չէ մարթի ճշդիւ գնաւորել, սահմանել. 2. անգին. որում չէ մարթի գինս հասանել. պէհալիէտլը. չ՚արժէ օլոնմազ. 3. պէհամըզ. պէհամ նէյլիյէմէզ։

Inaptitude, ին-պթիթիւտ, էդ. անպիտանութիւն. անկարութիւն. ասլը-նասըզլըք. պէտալիյէմէզլիք։

Inarticulé, ée, ին-ար-թիգիւլէ, ած. անյօդ. խառնիխուռն. խառնաւարձակ. պէլլիյէմէ ին-լիգիֆէտ օլոնմազլը. նամլը-պէտ։

Inattaquable, ին-ա-թաքլը, ած. անմատն. անվկանդ. խալիյինէ հիճմէ օլոնմազ. փօ-ղոնոնմազ։

Inattendu, ue, ին-ա-թան-տիւ, ած. յանկարծակի. անակնկալ. անզգոյ. անզգաստ. ափանըզդ. դիքքաթ. ասմըզդէ։

Inattentif, ive, ին-ա-թան-թիֆ, իվ, ած. անհոգ. անմտադիր. պէքքամիյըզ. ֆիքիր փօղմայան։

Inattention, ին-ա-թան-սիօն, էդ. անմտադրութիւն. անհոգութիւն. ֆիքիր փօղմա. պէքքամիյըզլըք։

Inaugural, ale, ին-օ-կիւ-րալ, ած. (ճառ) մտանելոյ ի պաշտօն. հանդիսի սկսանելոյ. օծումեան. նուիրման. նա-ւակ. ծէրէմէյէ վայիր. իհդիսէյէ։

Inauguration, ին-օ-կիւ-ռասիօն, էդ. ցնծութիւն, հանդէս օծումեան թագաւորի 2. օծումն. նուիրումն. հանդէս մտանելոյ ի պաշտօն ինչ. ճիւլ՚ուս. 2. իհդիսէյէ վէրիլէյէճէյդ օլմա։

Inaugurer, ին-օ-կիւ-ռէ, ն. օծանել. նուիրել. հաստատանել հանդիսիւ. իհդիսէյէ կիրիպէ։ ալէմ՚ չէնէմ իլէնէյիճ կիրիպէ։

Incaguer, ին-կա-կէ, ն. անգամանել. յոչինչ դնել. խրչտրել. խօշլամաք. ալչ չէյ կէրինէ գօշմաք. այշմաք։

Incalculable, ին-կալ-կիւլա-պլը, ած. անհաչիւ. անհամար. հիսապ օլունմազ. այշըզ։

Incamération, ին-կա-մէ-սիօն, էդ. խառնելն ի կալուածս հաոմական եկեղեցւոյ. ալը ծ-լէն Բօմ՚ պէվէլէրինէն դէրէնէն ալմաք։

Incamérer, ին-կա-մէ-ռէ, ն. խառնել ի կալուածս հռոմական եկեղեցւոյ. յարքունիս հատանել. ալը ծ-լէն Բօմ՚ պէվէլէրինէն դէրէնէն ալմաք։

Incandescence, ին-կան-տէսանս, էդ. հրաշէկ ապիտակութիւն. ապիտակացեալ ի կիզումն. ատէշլէնմէ։

Incandescent, ente, ին-կան-տէսան, անթ, ած. հրաշէկ ապիտակ. ապիտակացեալ ի կիզումն. ատէշլէնմիշ։

Incantation, ին-կան-թասիօն, էդ. լիտզութիւն. դիւթութիւն. ձեւ. հմայելոյ. կախաննէմլէմէ. կէհանէ բէմէ։

Incapable, ին-կէ-պլը, ած. անբաւական. անկար. անատակ. անձեռնհաս. փծունէ-լէյիշէն կէլմէյէ. ելմէյէճէկ։

Inacceptable, ինաքսեպտաբլը, ած. չընդունելի. անարժան ընդունելոյ. ինպատաբլ օրինակ լայբնիցեան։

Inaccessible, ինաքսէսիպլը, ած. անմատոյց. անառիկ. բարձր. 2. վէս. նեխասասա. 3. անշարժ. անզգայ. անողոք. խառնակամ. ալընմոզ. խիստ. 2. ինքր. խիխիլ. 3. խիթրինդիզ. պոյմոզ։

Inaccommodable, ինաքօմոդաբլը, ած. անհնարին ի հաշտեցուցանել, ի խաղաղել. ոչ օրինակոզ. ոչ լայիբրակոզ։

Inaccordable, ինաքօրդաբլը, ած. անհնարին ի միաբանել. 2. անհնարին ի չնորհել. տիրիպիրնայլ իմիրիչաճ խինձը, ոյմոզ. 3. իհոան օրինակոզ։

Inaccostable, ինաքօսթաբլը, ած. դժուարամատոյց. վէս. անհամբոյր. խիխիլ. խանձնա վրդակոզ։

Inaccoutumé, ée, ինաքուտիմէ, ած. անընդել. անսովորական. օտար. ոտքին ինալբա. ալընդակոմբը։

Inachevé, ինաշըվէ, ած. ոչ կատարեալ. տիխնէիչ. խնդիր տէյիլ։

Inactif, ive, ինաքթիֆ, իվ, ած. անգործ. անաշխատական. էլսիչ. խնդրոիրթիչ։

Inaction, ինաքսիօն, իգ. անգործութիւն. հանգիստ. պարապութիւն. էլսիչլիք. բահասիլը. պօչ պօպրա։

Inactivité, ինաքթիվիթէ, իգ. անգործութիւն. դատարկութիւն. անշգայութիւն. իշլէնմէ. խնդրոիրթիչլիք. հաճախնոիչլիք։

Inadmissibilité, ինադմիսիպիլիթէ, իգ. անընդունելին լինել. վատաբ օրինակոզլըգ։

Inadmissible, ինադմիսիպլը, ած. չընդունելի. անարժան յընդունել. վատաբ օրինակոզ. վատաբ օրինակոյա նալայգը։

Inadvertance, ինադվէրթանս, իգ. անմտադրութիւն. անզգաստութիւն. ֆիչիչը վատաբ. պիրինճէչիչ. խնդիմտըզլըգ։

Inaliénabilité, ինալիէնապիլիթէ, իգ. անհնարութիւն յօտարացուցանել. անվաճառութիւն. եւրէն ըգիտըլմազլըգը. ասիըլմազլըգը։

Inaliénable, ինալիէնապլը, ած. անվաճառելի. պըր չէ մարթի օտարացուցանել. ոչ ըլըմոզ. եւրէն ըգիտըլմազ։

Inalliable, ինալիապլը, ած. անմիպրան. անմիաւորական. տիչի տիչինէ գիտըլըմազ. տիչրէչիմէչ։

Inaltérable, ինալթէրապլը, ած. անփոփոխական. անայլայլական. պէյիչէմէչ. պօչալմոզ։

Inamissibilité, ինամիսիպիլիթէ, իգ. անկորաստականութիւն. գլոյպ օլմազլըգը։

Inamissible, ինամիսիպլը, ած. անկորուստ. անկորաստական. գլոյպ օլմազ։

Inamovibilité, ինամովիպիլիթէ, իգ. տեւականութիւն (պատշաճաւորութեան) ցկեանս. ոչ գիտուրա պոպօլ խինձլիք։

Inamovible, ինամովիպլը, ած. տեւական ցկեանս. անշարժ. ոչ գիտուրա պոպօլ խինձ. պէյիչէմէչ։

Inanimé, ée, ինանիմէ, ած. անշունչ. անկենդան. ճանըզ։

Inanité, ինանիթէ, իգ. նանրութիւն. ունայնութիւն. պօչլօգ. պիհօգլիք։

Inanition, ինանիսիօն, իգ. սկարութիւն, ծիւրաւթիւն սա չգոյէ կերակրոյ. ոճլըգիցան գուխլանմա. խշիհդըչլըգիցան պէրմանըչլըմա։

Inapercevable, ինաբէսվապլը, ած. անզնին. անաչք. անտես. պօյօլմոզ. խօբիլմէզ։

Inaperçu, çue, ինաբէրսիւ,

անք, ած. անամօթ. լկած. լիրբ. ժիտ. սրնանդակ. ըսբզ. Եոէեոդիչ։

Impudeur, ենիբ-բեօռ, ից. անամօթութիւն. լկտութիւն. սրնանդակչութիւն. ոռոբռնութիւն։

Impudicité, ենիբ-բիթէ, ից. անպարկեշտութիւն. յայրատութիւն. լպրշտութիւն. Եոէեոդիչութիւն. նախ-ուքն։

Impudique, ենիբ-բիտ, ած. լկած. յայրատ. անպարկեշտ. Եոէեոդիչ. ըսբզ. նախ-ուքն։

Impudiquement, ենիբ-բիթզմի, մ. լկտութեամբ. յայրատաս. ըսբզմա. Եոէեոդիչի։

Impugner, ենիբ-նիե, ն. հակառակ կալ. ընդդէմ կանգնել. Եոռնը ծօռնի. ենիբռուն ենմիե։

Impuissance, ենիբ-եոռն, ից. անկարութիւն. անզօրութիւն. 2. անբաւականութիւն ի ծնանել. Եոռոբենիչութիւն. 2. ախ-ուքնոռմէ։

Impuissant, ante, ենիբ-եոռն, ած, ից. անզօր. անկար. 2. անկար ի ծնանել. Եոռոբենիչ. Եոռ-մէնիչ. 2. ախ-ուքնոռմ. բեօնէնիչ։

Impulsif, ive, ենիբ-ըսիֆ, իվ, ած. մղիչ. ենիծի. Եոքֆ Եոռնի։

Impulsion, ենիբ-ըսիօն, ից. մղումն. 2. թելադրութիւն. դրդեալն. ենիվ. Եոռնմ. 2. ֆենիվ. ֆենի. Եոռ-ենիվ։

Impunement, ենիբ-նէմմէ, մ. անպատիժ. անպատուհաս. առանց տուժելոյ. Եոռվէդոիվ. ճէկռոնը ևռոնիչեռե։

Impuni, ie, ենիբ-նի, ած. անպատուհաս. ճէկռոնը պռոնիռմէլ. ինէնիռ ոլմէլ։

Impunité, ենիբ-նիթէ, ից. անպատուհասութիւն. անպատուհասական մնալ. ճէկռոնէլէեռ. ինէնիռոիվէլէի։

Impur, ure, ենիբ-ռ, ած. անսուրբ. անմաքուր. 2. պիղծ. պագչոտ. ֆէբէ. Նեֆիս. 2. Եոէեոդիչ. նախ։

Impurement, ենիբ-ռմմէ, մ. անսրբութեամբ. պղծութեամբ. նախ-ուքէռէռ։

Impureté, ենիբ-ռըե, ից. անմաքրութիւն. անսրբութիւն. ապտեղութիւն. 2. անառակութիւն. պղծութիւն. ֆէբէլէի. ֆէր. Ֆռռռէռէե։

Imputable, ենիբ-բռաբլ, ած. համարելի. ընծայելի. 2. համարելի ի հաշիւ այլոց գլխոյ կամ հանելի յայնմանէ. պէբէռնէ ռոչլռնռե, Եռռռ օռռռնռե (Ֆռռռռռռ). 2. պռռլէ ռոբռռ ռոչլռնռե Եռռռ ծռռռ ռռռռռ ռլռռռե։

Imputation, ենիբ-բռռէօ, ից. նուազեցումն ի գըլխոյն ըստ մասանցն հատուցելոյց. համարելի ի հաշիւ գըլխոյ պարտուց զհատուցեալ մասանցն. 2. համարելն ուրուք (զյանցանս). ամլատռռռ նռռլէի. մեղադրութիւն. 3. մերձեցուցանելն (անձին զարժանիս գիրիռռռռ). հռհռռռպէնէ. ռլռբ ռլռբ վէբռնէնէի պռլէէ ռոբճռռռռ ռռչռ Եռռռոբ օռռռռ ռլռռռ ռլռռ. 2. (Ֆռռռռռռ) Եռպէբէնէ պբռքռռ. չէռվռ. ենիվէռռ. 3. (Եռռ ենիվէռռբէնի ևռչռռռռռռ ֆենի-ռռռնէ) ռռչռ. ֆռռբռռֆէչնէ։

Imputer, ենիբ-բե, ն. համարել ուրուք. ռռգռռռռնել. 2. համարել ի հաշիւ կամ ի հատուցումն. 3. մերձեցուցանել (անձին զարժանիս գիրիռռռռ). Եռռռնէռռ բռռքռռռ. ռռռռ Ֆռռռռ. 2. պռլէէ ռոբճռռ ռռչռ. 3. (Եռռ ենիվէռռբէնի ևռչռռռռռռ ֆենի-ռռռնէ) ռռչռ. ֆռռբռռֆէ ենիռռ։

Inabordable, ինռռբռռռռռլ, ած. անմատոյց. 2. վէռ. խիստ. Եռռռռլռռռռ. 2. Ֆռռռռռռռռռ. ինէբռ։

Imprimeur, ներ-խո-, ար. դրագիր. տպող. տպագրիչ. պատճը. ներփոր:
Imprimure, ներ-խի-, ին. կտաւ ծեփեալ կամ ծեփի կտաւոյ նկարելոյ. պէտին պօյոլը ներվէր պիդի. ներվէր դիզդինին պէտին պօյոը:
Improbable, ներ-օպօպլը, ած. անհաւատալի. անհաւատալական. ոչ խոհեմ. ոչ-հնարելի:
Improbateur, trice, ներ-օպօփօ, փր-ի, ած. չհաւանող. մերժող. խոտիչ. պէյենմէյեն. պէյենմէդիր+ ներօնէրին:
Improbation, ներ-օպօսիօն, ին. չհաւանութիւն. չընդունելութիւն. մերժումն. պէյենմէմէ. փոպօլ ներմէմէ:
Improbité, ներ-օպիթէ, ին. ապիրատութիւն. յոռետիթիւն. ֆէնէրլըք. հոբսմպօրլի+:
Improductif, ive, ներ-օ-փրօտիֆ, իվ, ած. անբեր. անպտուղ. ներէրսիզ. մահաւորակ:
Impromptu, ներ-օմփթի-, ար. ինչ մի յանպատրաստից. 2. ասի յայիդ առացեալ երգ. ըներ երգին, հարբըլանմօփան օլան ընչ. 2. պէտիհէյեն. փըներ-ինմէփեն փինիներեն ներ:
Impropre, ներ-օբ-ը, ած. օտար. պիտակ. անճահ. նամախաւոր. աւյդաճաւոր:
Improprement, ներ-օբ-ըման, ին. պիտակութիւնամբ. ոչ ըստ պատշաճի. նամախաւորաբար. աւյդաճաւորպէս:
Impropriété, ներ-օբ-իէթ, ին. պիտականաւորութիւն. պիտակութիւն. օտարբութիւն. նամախաւորլըթ. աւյդաճաւորլըթ:
Improuver, ներ-ուվէ, ն. չհաւանիլ. մերժել. անգոսնել. պէյենմէմէ+. բէփ ներմէ+. փըճամաֆ:

Improvisateur, trice, ներ-փրօվիզաթէօ, փր-ի, ար. եւէթ. յանկարծական երգող յօրինիչ. փէ-ըէ-նմէփեն ըներ խօփան:
Improvisation, ներ-օվիզասիօն, ին. յօրինուածն յանպատրաստից. 2. յանպատրաստից յօրինուած. յանկարծական գիւտ. ներփարթ էօրմէփեն ըստանիֆ ներմէ, ներմա. 2. ներփարթ+ ըստանիֆ. պէրփեն պէրթ պօլըր:
Improviser, ներ-օվիզէ, ն. ը. ապ յաչիդ, յանպատրաստից երգս յօրինել, ճառել. փէ-ըէ-նմէփեն ըներ պէօյ-ըէմէ+, խալի պայդա-րմաֆ, ներ-ըստանիֆ ներմէ+:
Improviste, ներ-օվիզթ, À l'—, մ. յանկարծաւտն. յանպատրաստից. ափանըդ:
Imprudemment, ներ-ի-փոման, մ. յանխոհաբար. յանխորհուրդս. առանց զգօնութեան. ափըլ-ըդ-ըլըդ-ը-. ա-նէ-նէ- ափըա-ընը փէ-ըէ-նմէմէ. ներփոլէր-ինըլէթ. փէրյեներինըլէթ:
Imprudence, ներ-ի-փոմէ, ին. անխոհականութիւն. անխորհրդութիւն. անքնտրողութիւն. ափըլ-ըդ-ըլըթ. ներ-ըստանիֆ ներմէմէ. ներփոլէրինըլէթ:
Imprudent, ente, ներ-ի-փոմ, ան, ած. անխորհուրդ. անքնտրող. անխոհական. անզգամ. ներփոլէրինի. ափըլ-ըդ-ըլ-ա-նա- փէ-ըէ-նմէյեն:
Impubère, ների-պէ-, ած. չեւ հասակաւ յարբունս. ներիի+ օլմայան. նամոլէդ:
Impudemment, ների-փոման, մ. անամօթաբար. լրբութեամբ. ա-նամօթաբար. ներ-ըստանիֆ. ներփոլէրինըլէյլե:
Impudence, ների-փոմէ, ին. անամօթութիւն. լրբութիւն. անպատկառութիւն. ա-նամոլըդ-ըլըթ. ներփոլէրինըլէթ:
Impudent, ente, ների-փոմ,

պատրանք . կեղծաւորութիւն . 2. զրպարտութիւն . ալաքոնս . հիլէ . ֆ-բոյնէիթ . 2 . ֆֆինէս :

Impôt, ինփօ , ար . հարկ . տուրք . սակ . վերկի . տալիան :

Impotence, ինփօթանս , ի֊ . անբաւականութիւն ի ծնանել . ինփոթանսը :

Impotent,ente,ինփօթան֊թ, ան . անկարող , անբաւական ի ծնանել . 2 . անգամալոյծ . հայրմանդամ . խեղ . ինփոթանթ . 3 . ֆօրբօ՛ . տաֆտ :

Impraticable,ինփռաքթա֊պլը , ան . անհնարին . գժուարագործ . 2 . անկոխ . անգնաց . 3 . յորում չէ մարթի բնակել . անբնակելի . 4 . տոմ՛բակ . անհամբոյր . ինփրքթ . 2 . ինչէնըզ . ինփռքթպը . 3 . տաֆին օլտնմալ . 4 . ինօրնէնըմէզ . ինիինէզ :

Imprécation,ինփռէքասիօն , ի֊ . անէծք . մաղթանք չար . լռնէլ . պէտ տաւա :

Imprécatoire , ինփռէքատաւա , ան . անիծական . անիծից . լռնէլի . լռնէլիլի :

Imprégnation, ինփռէկնասիօն , ի֊ . յագեցուցանելն , ընուլը ցյագ (ազիւ գլնուր) . (տաչյա ինալ տալ) ֆէ֊ տօլտուրմա , տօյտուրմա :

Imprégner , ինփռէկնէ , ն . յագեցուցանել , ընուլ ցյագ (գլնուր ազիւ) . 2 . ներկանել , լի առնել (գմիտս կարծեօք ինչ) . (տաչյա ինալ տալ) տօյտուրմաք , տօյտաւրմաք , ինչպա եմիլ֊ . 2 . պէրէնինն էլճէ֊ նինէ (պէտ էլչիւ֊մ) տօյտաւրմաք , ֆ-ըլճմա եմիլ֊ :

Imprenable , ինփռէնաիւլը , ան . անառիկ . ալընմալ :

Impresciptibilité,ինփռէսֆռիփթիպիլիթէ , ի֊ . ապաուռութիւն ի նախապատրաստութենէ . պէտ հափըզն վերն կէսիլէ էոֆնալ օլմալըզըդը :

Imprescriptible , ինփռէսֆռիփթիպլը , ան . ապատի նախապատրաստութենէ . վերըզն կէսիլէ էոֆնալ օլմայնալ (հափըզ) :

Impresses, ֊ Intentionnel.

Impression, ինփռէսիօն , ի֊ . ճնշուածն . 2 . տպագրելն . գրոշմելն . 3 . տիպ . տպագրութիւն . գրոշմած . 4 . պատկեր . տպաւորութիւն . ազդեցութիւն . 5 . ներկ յատակի պատկերաց . պատմ . 2 . նոպ եմիլ . (էլնոպ) պատմ . 3 . պատըմըշ նօրնէ֊ պատմ . նոպ . 4 . ինէնօբը . նօրը . իրիւոմ՛ . 5 . նոպէրլէ֊ րին վերին պօյոսը :

Imprévoyance, ինփռէվօ֊ այանս , ի֊ . չկինելն յառաջագիտեաց . անզգուշութիւն . ինհինէյոնըշլըգը :

Imprévoyant , ante , ինփռէվօյան , անթ , ան . որ չէ յառաջագիտեաց . անզգոյշ պատըրինէ :

Imprévu, ue, ինփռէվիւ , ան . անզգաստ . անյուսական . յանկարծադէպ . յանկարծականն . ափաննըզ . ղաֆիլ :

Imprimable , ինփռիմապլը , ան . տպելի . արժանի տպագրութեան . պատըլըր . նոպ օլմայա լայըգ :

Imprimé , ինփռիմէ , ար . տեար գրոշմեալ . պատըլմալ պէր ֆէօզ :

Imprimer , ինփռիմէ , ն . գրոշմել ի միտս . տպաւորել . ազդել . հաղորդել . 2 . գրոշմել . տպել . 3 . երանգել գյատակն . ծեփել երանգօք . ֆէֆրէնթ պէր նէյըն պրօֆմէ . ինէնօբը , ինէրթմ՛ եմինէ . վէր֊ մէ . 2 . (ոէթէ , էֆնոպ) պատ֊ մէ . նոպ եմինէ . 3 . վէրն պօյոսընը վէրմէ . պօյոս օրմաճ :

Imprimerie , ինփռիմըրի , ի֊ . տպագրութիւն . արուեստ տպագրոյ . 2 . գրոշմարան . տպարան . 3 . կահ եւ կազմած տպարանի . պատմաճըլըգը . նոպէ֊ նէրլըգը . 2 . պատմաճանը . նոպէ֊ նէնէ . 3 . նոպէնանի նօրնէրը :

ակր. ֆռհիամմ. 2. սեօլիեէլբէր. նէֆիոսլօս. իմիոպօբէս. 3. պէսյէէլեա, ֆռհիմէէ իէ խոսլյան:

Importation, նէյօոպռօթ, ն. ածեալ, մուծանել օտար վաճառս յայլ խարհ ուրեք. 2. օտարամուտ վաճառք. պէր մէրկէրեի խոսլյնէն ռալ օզմա. խոհո՛լէ եմ ինչ. 2. խոյնմէն կելըճ ռալ:

Importer, նէյօոպռ, ն. ածեալ, մուծանել օտար վաճառս յայլխարհ ուրեք. սէրէր նէրելէրէն պէր պէվլէրեի ռալ նէյնէրմէ, օզմաք:

— , ն. անպ. կարեւոր լինել. լսելը օլմաք:

Que nous importe, զի փոյթ է մեզ. պէվ նէ:

Importun, une, նէյօոպէօն, պռօն, ած. ձանձիր. տաղտուկ. տարաժամ. օռանոսըցըճը. ռոճիկ էօյնէլ. վօքըմըզ:

Importunément, նէյօոպռօնէմէն, ած. ձանձիր իմն օրինակաւ. յանդիպաս. տարաժամու. ռոճիկ էօյնէրէ. պռօռօկէօնիկ. վօքըմըզ:

Importuner, նէյօոպռօնէ, ն. ի-ձախանձել. ժտել. աշխատ, ձանձիր առնել. պէսլէ, ռոճիկ նէմէ. պալ ապըըմաք:

Importunité, նէյօոպռօնիթէ, նէ. ի-ձախանձութիւն. ժտութիւն. պալ ապըըմա. ռոճիկչիլէ. պէսլէնըըմ:

Imposable, նէյօզալը, ած. հարկատու. անկեալ ընդ բաժին. վերկնէ, խոսրօա ֆօգրնէլը:

Imposant, ante, նէյօզան, զանթ, ած. ահեղ. չքեղ. պատկառելի. հոյակապ. աքսընէլասառնսկի. մեծապաղի. հեյպէրլէ. վօքսրնէրլէ. հօյնըրնէլէ. ֆռհիմէէլէֆ:

Imposer, նէյօզէ, ն. դնել, արկանել ի վերայ. 2. կարգել. պատուիրել. 3. հարկ արկանել. ն. (անուն, ձեռն) դնել. 5. դնել ի վերայ կամ մուծանել բանագօտաթեամբ իւիք. 6. պահանել ի վերայ ուրուք (գյանցանս). 7. զետղել պատշաճ կարգաւ զեկս գործելիս. խօվէրնէ ֆօմաք. 2. նէր նէյնէ. 3. վէրլի ֆօմաք. 4. (խոյ, եւ) ֆօմաք. 5. զբօսէ պէր նսրչ էլէ խօվէրնէ ֆօմաք, օզմաք. 6. նսխլնէ (ֆռօպռհոն) պռօթռմաք. 7. պռօբլօմաք ռհիֆէվէրէ սըրայ ֆօմաք:

En —, պատրել. խաբել. ապօռմաք:

—, ն. ահեղ, պատկառելի երեւել. զարմացուցանել. հեյռնէրլէ, վէֆսրնէրլէ իճօրնէնէ. հեյրան նէյնէ:

Imposeur, նէյօզօռ, ած. հարկադիր. ռալնան պռօթռն. 2. **Imposteur**.

Imposition, նէյօզէսիօն, նէ. դնելն. արկանելն ի վերայ. 2. տուրք. հարկ. 3. յարդարելն զէկս գործ ըստ կարգի. ֆօմա. խօվէրնէի պռօթռմ. 2. վերլի. ռռլնէնէ. 3. ռռհիֆէվէրէ սըրատու պէսլէ:

— **des mains**, ձեռնադրութիւն. կ՚ընծայվուլ խօվ եյռօֆէ:

Impossibilité, նէյօսիպիլիթէ, նէ. անհնարաւորութիւն. ռ-ռհիֆնռլէ:

Impossible, նէյօսիպլը, ած. անհնարին. անհնարաւոր. ռհիֆնռլը:

Par —, որ անհնարին է. անհնարին պայմանաւ. ռհիֆնռն օլմայարաք. ռհիֆնռնըֆէ:

Imposte, նէյօսթ, նէ. բարաւոր. մոյթ կամարի (գրանց, պատուհանաց). (ֆռհնռնռն, էնէնէրէնէն) նռն ռհէրլէրէն պէվրնէյէ:

Imposteur, նէյօսթէօռ, ած. զպպարտ. չարախօս. 2. խաբեբայ. մոլորեցուցիչ. էֆէնէօնճը. 3. պլօռէշը:

Imposture, նէյօսթյռ, նէ. խարէութիւն. նենգութիւն.

ոզոք. պարբերմամբ. խոհեմաբար. ուիշի. ինքնին օրմամբ։

Implantation, ներքնադրութիւն, իգ. տնկելն ինչ ինչ բան կամ ի վերայ. 2. արմատանալն. (ոչոճ) փիփոխ. 2. փոխանցումն։

Implanter, ներքնադրել, ն. տնկել. մուծանել. սատուաստել. փիփոխել. ոճփոխել. ուրմամբ։

S'—, յ. ձգել արմատս. ամրանալ ի վերայ կամ ի մէջ. փոխանցումն. (ոչոճը) խոշորնալ ոյնմամբ։

Implexe, ներքնաձև, ած. խառնակ. բազմամաներ. ճարտարուեստ. ներհնաձև ընդհանրապէս. իր իրեն։

Implication, ներքնածալութիւն, իգ. հաղորդութիւն, կցորդութիւն ի յանցանս. 2. հակառակախոհութիւն. չմիաբանութիւն. (ոչոճ ճոպանիցը) իրենց ոտանաքարա. իրմիջնէն. 2. ոչոճ անօրէն ոչոճ անօրէնին ուրմամբ. ընկճափառ։

Implicite, ներքնածալ, ած. ծածուկ. լռելեայն. զօրութեամբ իմացեալ. ինքնին. գրեթէ. փոխաբերաբար անլաղաղաբար։

Implicitement, ներքնածալաբար, ած. ծածկապէս. ընդ աղօտ. լռելեայն. ինքնիին. գրհնէն։

Impliquer, ներքնածալել, ն. պատատուել. շաղել. հաղորդատնել. մուծանել ի ներքս. 2. բռնադատել. ունել ի ներքս կամ զօրութեամբ. փոքրընդարմատ. ուրմամբ. իրհամբ իրհնէ. իրենէ ուրմամբ. 2. իրենէ օրմամբ. հարմանդ, ինչպէս օրմամբ։ —, ն. լինել հակառակախոհատութիւն ի բանեան. լինել բանից հակառակ միմեանց. ոչ իրարու ոչոճը ոչոճ պատճառաբանմամբ. ինչպէս ոչոճ ուրմամբ։

Implication, ներքնածալութիւն, իգ. հաղորդութիւն, կցորդութիւն ի յանցանս. 2. հակառակախոհութիւն. չմիաբանութիւն. (ոչոճ ճոպանիցը) իրենց ոտանաքարա. իրմիջնէն. 2. ոչոճ անօրէն ոչոճ անօրէնին ուրմամբ. ընկճափառ։

Implicite, ներքնածալ, ած. ծածուկ. լռելեայն. զօրութեամբ իմացեալ. ինքնին. գրեթէ. փոխաբերաբար անլաղաղաբար։

Implicitement, ներքնածալաբար, ած. ծածկապէս. ընդ աղօտ. լռելեայն. ինքնիին. գրհնէն։

Impliquer, ներքնածալել, ն. պատատուել. շաղել. հաղորդատնել. մուծանել ի ներքս. 2. բռնադատել. ունել ի ներքս կամ զօրութեամբ. փոքրընդարմատ. ուրմամբ. իրհամբ իրհնէ. իրենէ ուրմամբ. 2. իրենէ օրմամբ. հարմանդ, ինչպէս օրմամբ։ —, ն. լինել հակառակախոհատութիւն ի բանեան. լինել բանից հակառակ միմեանց. ոչ իրարու ոչոճը ոչոճ պատճառաբանմամբ. ինչպէս ոչոճ ուրմամբ։

Imploration, ներքնաղաչանք, իգ. խնդրուածք. պաղատանք. ողբալուրմ. ինչպէս ոչոճ։

Implorer, ներքնաղաչել, ն. խընդրել. հայցել. կարդալ յօգնականութիւն. ինչպէս ոչոճ. փիլիսոփ. իրմիջնէ ուրմամբ։

Impoli, ie, ներքնօրէն, ած. տմարդի. անխրատ. խօրհուրդ. երբեմնորէն. իրհնէն ուրմամբ։

Impoliment, ներքնօրէնմամբ, ած. տմարդութեամբ. շինականապէս. խօրհուրդ։

Impolitesse, ներքնօրէնութիւն, իգ. տմարդութիւն. շինականութիւն. գռեհկութիւն. խօրհուրդութիւն։

Impolitique, ներքնօրէնական, ած. ընդդէմ քաղաքավարութեան. անքնարող. անպատեհ. փիլիսոփայ գործ. պիղծ։

Impolitiquement, ներքնօրէնաբար, ած. ընդդէմ աշխարհավարութեան. անխմաստ. փիլիսոփայ գործը պէտ ինչ. պիղծաբար։

Imponderable, ներքնոչնչելի, ած. անկշռելի. ինչինչ. ինչ ինչ։

Impopulaire, ներքնօրէնական, ած. ընդդէմ հանրային ժողովրդեան. 2. անհաճոյ, առնելի ժողովրդեան. ինչոճ ուրմամբ գործ. 2. ինչոճ ուրմամբ։

Impopularité, ներքնօրէնութիւն, իգ. տհաճութիւն ժողովրդեան. ինչոճ ուրմամբ։

Importance, ներքնոչն, իգ. կարեւոր հարկ. պիտոյք. անծանութիւն. ծանրութիւն. պատուականութիւն. 2. ճոխութիւն. յարգ. ազդեցութիւն. իշխանութիւն. իրհնէ. իրհնէն. 3. ինչոճ։

D'—, սաստիկ. կարի մեծ. ինչոճ։

Important, ante, ներքնոչնչ, ած. կարեւոր. անծ. գլխաւոր. երեւելի. ծանր. կշռաւոր. 2. բանկայ. ճոխ. յարգի. 3. ամբարտաւան. որ ճոխ կամ երեւելի կերեւայ. լուրջ. պերճ. իր

առիպիչ. տագնապիչ. ճոռոմ. 2. խնդրոտ. 3. ծանր, ձանձրացուցիչ:

Impérissable, ի՝մ-բե-ռի-ա-ռե-լի՛, ած. անկորուստ. անկորստական. անեղծ. ընդ ժամ. պահպանելի:

Impéritie, ի՝մ-բե-ռի-ի, իգ. անհմտութիւն. անտեղեակութիւն. անճարակ. անխելք:

Imperméabilité, ի՝մ-բեր-մե-ա-բի-լի-թի՛, իգ. անթափանցականելի՛ն. (ֆիզ.) ի՛մբերմէապիւթ:

Imperméable, ի՝մ-բեր-մե-ա-բլ՛, ած. անթափանցական. (ֆիզ.) իմբերմէապիւթ:

Impersonnel, elle, ի՝մ-բեր-սո՛նել, ած. անդէմ. մասդէմ (քեր.). ոչ-ինֆոլ. նէ+ ինֆոլ:

Impersonnellement, ի՝մ-բեր-սո՛նել-ման, մ. իբրեւ զանդէմ. իբրեւ զմասդէմ. նէ+ ինֆոլ ձեւով:

Impertinemment, ի՝մ-բեր-թի-նա-ման, մ. յանդիպաս. անճահս. անհեդեդս. յանդըգնաբար. ի՛մբերթինամբ. իօլա՛-ըլմա. ի՛մբերթինամբ:

Impertinence, ի՝մ-բեր-թի-նան-ս, իգ. անպատեհութիւն. 2. անամօթութիւն. 3. անդիպ գնացք. անճահ, ճշնամանի բան. իօլա՛-ըլմա. ի՛մբերթինանս. 2. ա՛նամօթ ըլմաղ. 3. ի՛մբերթինանս:

Impertinent, ente, ի՝մ-բեր-թի-նան, ան՛տ, ած. անպատեհ. անդիպ. անճահ. չպատշաճաւոր. 2. ժպիրհ. լիրբ. ժիտ. յանդուգն. 3. անիմաստ. անհեդեդ. անկարգ. ի՛մբերթինանտ. ա՛լմաբար. 2. պէնթոլ. ըրաբար. ա՛նամաղ. ի՛մբերթինանտ. 3. օրաներար. այիբար:

Imperturbabilité, ի՝մ-բեր-թը-ռպա-պի-լի-թի՛, իգ. անխռովութիւն. հանդարտութիւն. չ՛ըլըրմամ. ի՛մբերթըրպապիլիթի:

Imperturbable, ի՝մ-բեր-թը-ռպա-պլ՛, ած. անխռով. անսասան. չ՛ըլըրմալ. ի՛մբերթըրպապլ:

Imperturbablement, ի՝մ-բեր-թը-ռպա-պլ՛-ման, մ. առանց շփոթելոյ. անընդհատ. չ՛ըլըրմայրաբար:

Impétrable, ի՝մ-բե-թրա-պլ՛, ած. դիւրին ի ստանալ. դիւրահաս. իօլ՛ա ելի ի՛մբետրէպլ:

Impétrant, ante, ի՝մ-բե-թրան, ան՛տ, ար. եւ իգ. ընդունօղ. հաստատող (իրացն հայցուածոց). ի՛մբետրան. արչը իսպառ օլ՛ան:

Impétration, ի՝մ-բե-թրա-սիօ՛ն, իգ. ընդունելութիւն (հրամանաց). հաստատ՛ն (իրոց խնդրուածոց). (փիլ՛ոփ՛այի՛ն) ալմա. ի՛մբետրան. ի՛մբետրասիօն:

Impétrer, ի՝մ-բե-թրե, ն. ընդունել, առնուլ խնդրուածովք. փիլ՛այերի+ ելի ի՛մբետրի+, ալմա՛ի:

Impétueusement, ի՝մ-բե-թիւ-ա-զ՛ման, մ. սաստիկ. ուժգին. չ՛ափսի՛ն ելի+ ի՛մբետրէ ելի+:

Impétueux, euse, ի՝մ-բե-թիւ-ա, ա՛զ, ած. բուռն. սաստիկ. կատաղի. ի՛մբետրէ. փո+փո՛ն. չ՛ափսի+:

Impétuosité, ի՝մ-բե-թիւ-ո-զի-թի՛, իգ. սաստկութիւն. ուժգնութիւն. ճմափ. ի՛մբետրան. ի՛մբետրէ. չ՛ափսի՛ն. հի՛փսի՛ն:

Impie, ի՝մ-բի՛, ած. անսպաստիկ. անկրօն. փո+ֆիէր. փի՛ն+ի՛ղ. ի՛մբիրէ:

Impiété, ի՝մ-բի-ե-թե՛, իգ. ամպարշաւութիւն. փո+ֆիէրլի+:

Impitoyable, ի՝մ-բի-թո՛-այո-պլ՛, ած. անողորմ. անսպրդոյն. խիստ. ճ՛էրհամ՛էլ՛ի+ի՛ղ. ա՛ճէրմ:

Impitoyablement, ի՝մ-բի-թո՛-այո-պլ՛-ման, մ. անողորմա. անսպրդոյնաբար. ճ՛էրհամ՛էլ՛ի+ի՛ղ պէր ի՛մբրդ ելի+. չ՛ափսի՛ն:

Implacable, ի՝մ-բլ՛ա-գ՛ա-պլ՛, ած. անհաշտ. անհամբոյր. անո-

Impeccable, ի՝ֆ՝ֆ՝ա՝ղ՝ը՝, ա՛ձ. անմեղանչական. ի՛՝ն՝ա՝հ ի՛ղի՛յի՛ղ:

Impénétrabilité, ի՝ֆ՝ի՛՝ն՝ֆ՝ա՝ղ՝ի՛ղ՝ի՛ղ, ի՛ֆ. ընդդիմացողութիւն. ընդդիմահարութիւն. 2. անհասութիւն. ֆ՝ա՝ր՝ը՛ը՝ ֆ՝ա՝ր՝ի՛ղ՝ի՛ֆ. ի՛ղ՝ի՛՝ն՝ ֆ՝ի՛ղ՝ի՛ղ՝ի՛ֆ. 2. ա՛ֆ՝ը՛ղ ի՛ղ՝ի՛ղ. ֆ՝ի՛ղ՝ի՛ֆ: 3. ծանծկամիտ. խորախորհուրդ. ա՛ղ՝ր ն՝ա՝ր՝ֆ՝ա՝ն օ՛ղ՝ր ն՝ա՝ր՝ֆ՝ա՝ ի՛ղ՝ի՛ղ՝ի՛ղ. ի՛ղ՝ի՛ղ՝ի՛ղ ի՛ղ՝ի՛ղ՝ի՛ղ. ֆ՝ա՝ր՝ը՛ը՝ ֆ՝օ՛յ՝ա՛՝ն. 2. ա՛ֆ՝ը՛ղ ի՛ղ՝ի՛ղ. ա՛՝ն՝ղ՝ը՛ղ՝ի՛ղ. 3. ի՛ղ՝ի՛ղ. ֆ՝ի՛ղ՝ի՛ղ՝ի՛ղ ի՛ղ՝ի՛ղ՝ի՛ղ՝ի՛ղ:

Impénétrablement, ի՝ֆ՝ի՛՝ն՝ֆ՝ա՝ղ՝ի՛ղ՝ի՛ղ՝ի՛ղ, ֆ՝. առանց ֆ՝ա՝ր՝ի՛ղ ա՛ղ՝ի՛ղ՝ի՛ղ՝ի՛ղ. 2. անհասօրինակաւ. ի՛ղ՝ի՛՝ն՝ ի՛ղ՝ի՛ղ՝ի՛ղ ա՛ղ՝ր ն՝ա՝ր՝ի՛ղ՝ի՛ղ. 2. ի՛ղ՝ի՛ղ՝ի՛ղ ի՛ղ՝ի՛ղ՝ի՛ղ՝ի՛ղ. ի՛ղ՝ի՛ղ՝ի՛ղ ա՛ղ՝ր ն՝ա՝ր՝ի՛ղ՝ի՛ղ՝ի՛ղ. 2. ի՛ղ՝ի՛ղ՝ի՛ղ ի՛ղ՝ի՛ղ՝ի՛ղ՝ի՛ղ. 3. ի՛ղ՝ի՛ղ՝ի՛ղ՝

Immutabilité, ի՛մ-ու-ա-պ-ա-կ-ա-ն-ու-թ-իւն, ի՛ն. *անփոփոխակա-նութիւն. անշարժութիւն. պնդութիւն. կեցուածք. ինքնաւորութիւն. պնդա-կամութիւն. ամրակուռութիւն. պնդա-կամ-ութիւն. ամրակուռ-իւն. պնդակամ-ութիւն. ամրակուռ-իւն. պնդակամ-ութիւն. ամրակուռ-իւն. պնդակ

Immobilier, ière, իմմօպիլիէ, ե՜, ՝ջ. (իրաւաւնք) հաստատուն ընչից. կալուածոց. ոչ-շարժական պայման. ոչ՝ անշարժ:

—, ար. կալուածք. դաստակերտ. ոչ՝ անշարժ. ոչ՝ շարժական:

Immobilisation, իմմօպիլիզասիօն, էն. դարձնելն անշարժ (գշարժաւնն ինչս). (բանիւք) ոչ՝ անյիմն:

Immobiliser, իմմօպիլիզէ, ե. անշարժ դարձնել կամ հաստատել (գհաստս). (տիվանին բերանը) ոչ՝ անյիմն:

Immobilité, իմմօպիլիթէ, էն. անշարժաւթիւն. հաստատաւթիւն. գըմբլաւնմաղլուծ. ինքերկնաղլիւ:

Immodération, իմմօտերասիօն, էն. անկարգաւթիւն. անժուժկալաւթիւն. օրանաըղլուծ:

Immodéré, ée, իմմօտերե, ե՜, ՝ջ. անչափ. անկարգ. անժուժ. հաւտիկն ելալբաւ. օրանաըղ:

Immodérément, իմմօտերեման, ձ. առանց չափոյ. կարի. ետւրի՜ւ՜ղ. իգիւմ:

Immodeste, իմմօտեսթ, ՝ջ. լկտի. անհամեստ. յայտաւտ. եւտեղծիղ. ըրաըղ. եւտըղըգ՜ըղ:

Immodestement, իմմօտեսթըման, ձ. անհամեստաւթեամբ. յայտաւտ. լրտաւթեամբ. յանպատշաճաւ. եւտեղծիղ. եւտըղմագ ելալբ:

Immodestie, իմմօտեսթի, էն. անհամեստաւթիւն. լկտաւթիւն. եւտեղծիղլիւ. եւտըղըգ՜ըղլըգ:

Immolateur, իմմօլաթէօ՜, ար. զոհիչ. զոհ՝ բոնող եւտեն:

Immolation, իմմօլասիօն, էն. զիւռւմն. զոհ. զոհ՝ բոնող եղիճ. զոհ՝ բոնող:

Immoler, իմմօլէ, ե. զիւռւլ. զոհել. 2. խողխողել. սպանանել. զոհ՝ բոնել, ձեռս տալ եղիճ. 3. պղտղլամաք. եօղ՝ բնել:

— զը, հիւնգնել. զգուել. զկծկացուցանել. մոռխոտ եղ՝ մէջ. եըբեմլամաք:

Immonde, իմմօնտ, ՝ջ. անաւսբր. անմաքուր. պիղծ. նոփոտ. նէճիս. ընբիծ:

Immondice, իմմօնտիս, էն. աղտաւտղաւթիւն. պղծաւթիւն. աղբաւր. ոչ՝ բտտըրլըգ. նէօփ:

Immoral, ale, իմմօռալ, ՝ջ. անպարկեշտ. չարաբարոյ. ընդդէմ բարոյից. եւրեհանաըղ. պէտտախլոփ. եւրեպէ գտըրլը:

Immoralité, իմմօռալիթէ, էն. չարաբարոյաւթիւն. լկտաւթիւն. լպրշաւթիւն. պէտտախլոփ. եւրեպէիղլիւ:

Immortaliser, իմմօրթալիզէ, ե. անմահացուցանել. անմահ առնել. ընէպէտ եղիճ:

Immortalité, իմմօրթալիթէ, էն. անմահաւթիւն. 2. անմահ, յաւերժական յիշատակ. եօլըղլիւ. 2. ասըն եպէտ գտալտաը. պտգո՛ղ նոմ:

Immortel, elle, իմմօրթել, ՝ջ. անմահ. միշտնչենաւկան. եօլըղ: եպէտ:

—, ար. Անմահականն. Աստուած. Աղլահ:

Immortelle, իմմօրթել, էն. անմեռ. ծաղիկ. պէր նէվ ընէ՛ղ ֆիտանը:

Immortification, իմմօրթիֆիքասիօն, էն. անմեռնելութիւն. անսպատճառութիւն. անմիշտամփոփութիւն. նէֆսինէ պտղ՝ եղիճ. նէֆսինէ պտղ՝ ըղլըղը:

Immortifié, ée, իմմօրթիֆիե, ՝ջ. չմեռուցեալ. ապերասան. նէֆսինէ պտղ՝ եղիճ. ելբեբը՝ըղ:

Immuable, իմմիւ՝ապլը՝, ՝ջ. անփոփոխ. պէյթէլիմէղ:

Immuablement, իմմիւ՝ապլը՝ման, ձ. անփոփոխ իմն օրինակաւ. պէյթէլիմէղ պէր նէ՛ղ եմ:

Immunité, իմմիւ՝նիթէ, էն. ապահարկ. ազատաւթիւն ի հարկաց. ֆռանֆլըբ. պտտըրլըբ:

ոխպլը, ած. անմիաոսականե. անեզծ. ոօլմոզ. պօղոլմոզ։

Immatérialité, իմմոպէոէ-լէդ, էթ. անանիւմիաւմիւն. անհիւմիական ընումիւն. ոոմոպոպէլէթ. ոոմէոմանէլէթ։

Immatériel, elle, իմմոպէոէլ, ած. անանիւմի. անհիւմիական. ոոմոպոպէ. մոպոպէոպէն ոէոճէզրէսի։

Immatériellement, իմմոպէոէլըմո, մ. անանիւմիօրինակաւ. հոգեպէս. ոոմճէոմանէ ոէզ ինոզ էլէ։

Immatriculation, իմմոպոէթէլասէօ, էթ. արձանագրութիւն. հարկանէզին զանուն ուրուք ի մատնէի. պէֆինէզրէ ինէլէրմէ. գոյո էրիմէ։

Immatricule, իմմոպոէթէլ, էթ. ցուցակ արձանագրի. միկայագիր արձանագրութիւն. գոյո պէֆինէզրէ օլմո ձէհոպէրինոմէոէ։

Immatriculer, իմմոպոէթէլէ, ռ. արձանագրէլ. հարկանէլ ի մատնէի. պէֆինէզրէ ինէլէրմէ. գոյո էրիմէ։

Immédiat, ate, իմմէգիա, ագ, ած. անմիջնորդական. վոէիոոզը։

Immédiatement, իմմէգիագըմո, մ. անմիջնորդական պայմանաւ. առանց միջնորդի. իւնքնին. 2. հապ. անդէն առ. անդէն զկնի. կից. վոէիոոզը. գոանըզը. ոիզզըզը. 3. հէմէն խանընգա. ոգրոոզը. ծնգոան ոձնգա։

Immémorial, ale, իմմէմօրիալ, ած. անկիշաւոկ. հին. անըմոզ. ոանոոգոոմզը. խոգի։

Immense, իմմոն, ած. անչափ. անգաւ. անեզր. անհնարին. հոգոըզ. ինհայէնոիզ։

Immensément, իմմոնէմո, մ. յանչափս. կարի. հոգոէն խոզրա. իֆրոմ։

Immensité, իմմոնիգէ, էթ. անչափուհիւն. անգաւոհիւն. անհնարին ևնծոհիւն. հոգոըզըզէ. ոիօյնօէզէգ. իֆրոմ էօիմ։ [mensurable.

Immensurable, ա. Incom-

Immerger, իմմէրժէ, ռ. ընկղմէլ. մխէլ. ընկղոզանէլ. (ոոայո) պոիըրմոգ. գոլըրըմոգ։

Immerseur, իմմէրսէօր, ար. ընկղմիչ. մկրտիչ. ոոայո պոիըրօող. վոֆինիչ էգրիճ։

Immersif, ive, իմմէրսիֆ, իվ, ած. ընկղմէլոյ. ընկղմանկաւն. ոոայո պոիըրգոգ օլող։

Immersion, իմմէրսիօն, էթ. ընկղմէլը. ընկղմոհիւն. 2. մոուք, մոաանէլը (գնայոուն ասատզայց). պոիըրմո. գոլըրըմո. 2. (ոէյգոէրէլէր) պոիմո։

Immeuble, իմմէօպլը, ած. անչարժ. հասատատուն (ինչք). ըրմըլգոանմոզ. գովէ. իէօլէզ։ —, ար. կապոուածք. հասատատուն ինչք. ոգոգրէն. ոիսլ։

Immigration, իմիկրասիօն, էթ. գաղթականոհիւն. նէվոգ ըւ։

Imminemment, իմմինոմոն, մ. մօտաւորաւ. գէգ էոգըզնօռ։

Imminence, իմմինոն, էթ. կարի մօտաւորոհիւն. մօտաւորաւ հանգամանք. (ոէր ըէհլիէնէն) գէգ էոգըզնըզը։

Imminent, ente, իմմինոն, անր, ած. մօտաւորաւ. եկեալ հասեալ. մօտաւոր. հէմէն էգըէիչլ. գէգ էոգըզ։

Immiscer (s'), ս'իմմիոէ, յ. մտանել. յանձն առնուլ. 2. զանձն ի նէրքս խառնել. միջամտութ լինել. կիրէգ. էոգրէոնէ ալմոգ. 2. գոարըմոգ. իչինէ կիրմէգ։

Immisséricordieux, euse, իմմիչէրիգօրդիօ-փիէօ, էօզ, ած. անգութ. անապրոյն. ոէրհամէոէլ։

Immixtion, իմմիգոպիօն, էթ. մտաւ ի ժառանգութիւն. ոէր ոիրոաա գօնմո։

Immobile, իմմօպիլ, ած. անչարժ. հասատատուն. գըմրըպանմոզ. գովէ։

Imaginatif, ive, իմաքինատիֆ, իվ, ած. խորհող. Հնարող. Հնարագիւտ. Հանճարող. Հնարաւոր եղծիչ. վհհիմ. L'imaginative, խորհականութիւն. Հանճար. գործ. վհհիմ վհհիմ:

Imagination, իմաքինասիօն, ին. գնորթ. խորհականութիւն. երեւակայութիւն. 2. գնորթ. գնորթական իրք. 3. խորհուրդ. մտածութիւն. 4. Հանճար. գիւտ. Հնարագիտութիւն. միտք. վհհմ. գործ վհհիմ խոյալ. 2. խոյալ. խնդիր. 3. ֆիգր. պրնչնիճ. ընդհանրապէս. ի չէն. ֆիքսիոն:

Imaginer, իմաքինե, ն. զմտածել. նկարել ի միտս. խորհել. Հնարել. Հանճարել. խոյալմամբ. պրնչնիճով. ընդհանրապէս:

S'—, յ. նկարել ի միտս. 2. Հաւատալ. կարծել. գործ հաւ. իմիդ. 2. ինանիմք:

Iman, իման, ար. ժողովրդական Տաճկաց Տաճկաց. իման:

Imaret, իմարե, ար. հիւանդանոց, անկէանոց Տաճկաց. իմարէն. իմարէնիոն:

Imbécile, ենպեսիլ, ած. անաւտակ. տկարամիտ. տկարացեալ մտօք. 2. պակասամիտ. անհանճար. գործ գործ. 3. տկարհիւանդ. պրնչնիկ:

Imbécilement, ենպեսիլմանի, ած. տկարամտութեամբ. տկարհիւանդութեամբ:

Imbécillité, ենպեսիլիթե, ին. տկարամտութիւն. պարզմտութիւն. պանդորդութիւն. տկարհիւանդութիւն. տկարհիւանդ:

Imberbe, ենպերպ, ած. անմօրուս. առանց մօրուս:

Imbiber, ենպիպե, ն. թաշնալ. ոռոգանել. քաշտնել. S'—, յ. խմել, ծծել (գլուր). իմիպէ. պրնչպէ:

Imbibition, ենպիպիսիօն, ին. թաշնալն. 2. խմելն. ծծելն. քաշտնիմ. 3. իմիպ. պրնչպ:

Imbriqué, ée, ենպրիկէ, ած. իրրեւ գկղմինար ի վերայ միմեանց. տիրեկտիւ կիպ իսկ իսկեն կերպիւ:

Imbroglio, ենպրօլիօ, ար. խառնակութիւն. շփոթ. կնճիռն. գործերբերէ:

Imbu, ue, ենպը—, ած. լըցեալ. զգածեալ. ներկեալ. ֆիգրի գործալ. պերսօնէ:

Imitable, իմիթաբլ, ած. նմանելի. արժանի նմանող լինելոյ. պրնչնիկէիէ. իպրեպերլ:

Imitateur, trice, իմիթատէր, թրիս, ար. եւ ին. նմանող. պրնչնիկէ. իմիթէիպ կապէճ. գործհիպէ:

Imitatif, ive, իմիթատիֆ, իվ, ած. նմանական. նմանողական. իմիթէիթիֆ. իմիթէիթիֆ:

Imitation, իմիթասիօն, ին. նմանութիւն. նմանողութիւն. պրնչնիկ. իմիթէիթ. իմիթէիսիօն:

A l'— de, ած. ի նմանութիւն. ըստ օրինակի. իմրնչնիպ. պրնչպերէ:

Imiter, իմիթե, ն. նմանել. նմանող լինել. պրնչնիկ. իմիթէիթ, իմիթէիսիօն:

Immaculé, ée, իմմաքիւլե, ած. անարատ. առանց բիծի. վհհպպ. գործ:

Immanent, ente, իմմանան, անթ, ած. Հաստատուն. բնակատար. կայուն. պայիճ. գործբերէ. ասպիճ:

Immangeable, իմմանժապլը, ած. անուտելի. ինկնդը. ինկնիլիճ:

Immanquable, իմմանգապլը, ած. անվրէպ. անհրաժեշտ. անախալական. ընհպհճինը. չպրպհ. ելիւնէր օլճաճ:

Immanquablement, իմմանգապլման, ած. անվրէպ. անհրաժեշտ. անխուսափ. անախալ. ելիւնէրէ:

Immarcessible, իմմարսեսիպլ,

ի՛ն. չօրինաւորութիւն. անվայելչութիւն. 2. անիրաւութիւն. նաչէրէլէ. հարամըդ. 3. նահապիկէդ:

Illettré, ée, իլլէթրէ, ած. անգրագէտ. անուսումնի. իլիմ-իզ:

Illicite, իլլիսիթ, ած. չօրինաւոր. անհրամանի. արգելեալ. անարժան. պինամաս. խառամ. ճայիզ օլմայան:

Illicitement, իլլիսիթման, ած. ընդդէմ օրինաց. չօրինաւոր պայմանաւ. յանիրաւի. ճայիզ օլմայան պէս ընդդէ. նահապիկ:

Illimité, ée, իլլիմիթէ, ած. անվերջ. անսահման. անսահմանական. հոփուզդ. նամահտուտ:

Illisible, իլլիզիպլ, ած. անընթեռնելի. օգուանմազ:

Illuminateur, իլլիմինատէօր, տր. լուսաւորիչ. նաւր վէրլիճի. ֆէնէվվէր:

Illuminatif, ive, իլլիմինատիֆ, իվ, ած. լուսաւորական. նաւրանի:

Illumination, իլլիմինասիօն, իփ. լուսաւորութիւն. 2. հանգէս լուսաւորութեան. ըլըփ. նաւր. նաւրլանդըրմա. 2. ֆանոփլ պօնանմասը:

Illuminé, իլլիմինէ, տր. էրազատես. տեսօղ. 2. լուսաւորեալ. անուն աղանդաւորաց ինչ. խոյալանմըլ. ֆէֆասոպիկ. 2. պատ ֆէնէվվէր. նաւրփէվլէր:

Illuminer, իլլիմինէ, ն. լուսաւորել. լուսաւորել զմիտս. 2. առնել հանգէս լուսաւորութեան. ոչրընլըմմաֆ. ֆէփէրինէ նաւր վէրմէֆ. 2. ֆանոփլ պօնանմասը կռնմէֆ:

Illuminisme, իլլիմինիզմ, տր. աղանդ լուսաւորեցոց. նաւրփէվլէրան ֆըլըֆսոը:

Illusion, իլլիւզիօն, իփ. ցնորք. պատիր երեւոյթ. առ աչօք տեսիլ. 2. խաբէութիւն. ապատանք. մտացածին խորհուրդ. 3. անուրջ. ոչը նէռավվաբ. ասխընէ ֆէօրէնէլ. վէհմ 2. խոյալ. ալդանմա. 3. բէյօ:

Illusoire, իլլիւզուար, ած. խաբէպատիր. պատիր. ալդանըճը. խալանը:

Illusoirement, իլլիւզուարման, ած. նենգութեամբ. խաբէութեամբ. հիլէ իլէ:

Illustration, իլլիւսթրասիօն, իփ. փառաւորութիւն. պատիւ. շան. շէօհրէթլի:

Illustrations, իփ. յտ. մեկնութիւն. մանօ. շէրհ:

Illustre, իլլիւսթր, ած. երեւելի. քաջանուն. փառաւոր. մէշհուր. նամդար:

Illustrer, իլլիւսթրէ, ն. երեւեցնել, քաջանուն, հռչակաւոր գործել. շան առ շէօհրէթլի վէրմէփ. նամդար քընմէփ:

Illustrissime, իլլիւսթրիսիմ, ած. մեծապայծառ. շէրէֆլի:

Ilot, իլօ, տր. կղզեակ.

Ilote, իլօթ, տր. ստրուկ Սպարտացւոց. խոփուրնալըլարդն խառըրը:

Ilotisme, իլօթիզմ, տր. ստրկութիւն. խառըրլըք:

Image, իմաժ, իփ. պատկեր. 2. կերպարանք. նմանութիւն. 3. նկարագիր. օրինակ. նամուվէր. առարկի. 2. փուվէր. 3. նիշան. նիշլիճ. նիշանէփ. նօրնէփ:

Imager, ère, իմաժէ, էր, տր. եւ իփ. վաճառիչ պատկերաց, նկարուց. առարկի, նամուվէր առնըճը:

Imaginable, իմաժինապլ, ած. խորհելի. նկարելի ի միտս. զոր միտքն կարէ ածել զմտաւ. խոյալ օլանապիլիր. փէլէնէպիլինիր. միտքնէն նիգիրմէյէճէլ:

Imaginaire, իմաժինէր, ած. ցնորական. մտացածին. հանճարական. 2. անհնարին. խոյալի. 2. միտքնէլի:

If, էֆ, ած. գեղձ (ծառ). պօբռոֆ ոզնիը։

Igname, էյնամ, ած. տուննկ ընչ. պէբ նէվ ֆէրման։

Ignare, էյնար, ած. անգէտ. անգրագէտ. պէլմէղ. էլէմոխ. նոփան։

Igné, ée, էյնե, ած. հրեղէն. ոլնէլի։

Ignicole, էյնիէօլ, ած. կրակապաշտ. հրապաշտ. ոլնէլի ընօֆան. ոլնէլէէրէօն։

Ignition, էյնիսիօն, էֆ. կիզումն. բորբոքումն. Ջ. հրապղծութիւն. ատրապղծութիւն. ոլնէլոք նամոս. Ջ. ֆըղընըլըֆ. ֆըէֆըրմըղը օլմա։

Ignoble, էյնօպլ, ած. անշնչան. անտոհմ. անարգ. էյնիպօբըղ. ալչոֆ։

Ignoblement, էյնօպլման, մ. տմարգութեամբ. խոշտրապղծա. խօբնոֆճա. ալչոֆճա։

Ignominie, էյնօմինի, էֆ. վատանունութիւն. ճշնամանք. նշաւակութիւն. բէղալնի. բնաւվայրէֆ. ալչ։

Ignominieusement, էյնօմինիօզման, մ. խայտառակութեամբ. ճշնամանօք. բէղալնի էլէ։

Ignominieux, euse, էյնօմինիօ, օզ, ած. ամօթալից. ճշնամանալից. նախատական. ալըղ. բէղէլ. զէրլլ էնըլնիրնի։

Ignoramment, էյնօրամման, մ. տգիտութեամբ. ոլնէղէլէ. նոփանըղըլ։

Ignorance, էյնօրանս, էֆ. տգիտութիւն. տխմարութիւն. ոլնէղէլէֆ. նոփանըֆ։

Ignorant, ante, էյնօրան, անթ, ած. տգէտ. անտեղեակ. տխմար. անուսումնի. էլէմոխ. ոլնէղ. նոփան։

Ignorantin, էյնօրանթէն, ած. անուս (եղբայր). կարգ ընչ ատեղայից. նոփան ըտոպէր օլանան (բահիզ)։

Ignoré, ée, էյնօրե, ած. անծանօթ. զանխուչ. նոմանէտ. պէլլէնիչ։

Ignorer, էյնօրէ, ն. անգիտանալ. չգիտել. չճանաչել. ոլնէղէֆ. ըմանըմոմֆ։

Il, էլ, դէբ. ած. նա. ը. օլ։

Île, էլ, էֆ. կղզի. ատա։

Iléon, էլէոն, ած. կոր, գալարեալ աղիք. ֆա՛ֆ ատմա։

Iles, էլ, ած. չֆ. ապղր. ձէջք. պէլ. ֆայնոֆ։

Ileum, տ. Iléon.

Iléus, էլէա, ած. փին ընդ բերանն գալ. էլէա պէբոֆ։

Iliade, էլիատ, էֆ. Եղիականի վիպասանութիւն Հոմերոսի. Օֆէբ չոէրէն պէբ պէոռնանը։

Iliaque, էլիակ, ած. (ոսկր, երակ) գառի. ապղէր. ֆայնաղըն (ֆէռիչ, փառբը)։

Passion —, փին ընդ բերանն գալ. էլէա էլլէնիչ. պողբատէլրըն ֆէբ պէօնֆոֆ։

Ilion, էլիօն, ած. մեծապղծեան յերից ոսկերաց գառի. ֆայնաղըն է-չ ֆէռիլէրինէն էն պի-չի-չի։

Illégal, ale, էլլէկալ, ած. չօրինաւոր. անօրէն. արտաքոյ օրինաց. նալէրէ. ֆանոնէ ֆարըղ։

Illégalement, էլլէկալման, մ. ընդդէմ, արտաքոյ օրինաց. ֆանոնէնէն խարչի պէբ նուչ էլէ։

Illégalité, էլլէկալիտէ, էֆ. չօրինաւորութիւն. լինելն արտաքոյ օրինաց. նալէրէլէֆ. ֆանոնէ ֆարըղըլըֆ։

Illégitime, էլլէժիթիմ, ած. չօրինաւոր. անհարազատ. անվաւերական. Ջ. անիրաւ. անտրժան. նալէրէ. ասչըլմաղ. հարամ. Ջ. խալասաղ. նահոֆֆ։

Illégitimement, էլլէժիթիմման, մ. արտաքոյ օրինաց. յանիրաւի. նահոֆֆ էէրէ. հոֆֆը օլմայոֆֆ։

Illégitimité, էլլէժիթիմիտէ,

Idéal, ale, էթէալ, ած. մտաւորական. գաղափարական. 2. մտացածին. իմաստ. 3. մտացածին իրք. 4. գիւտ. հնարագուտ. իմաստուն. գեր էնչին ֆէյէրթ իմաստուն էլէլ, բէրի. 2. ֆէյէր. էշյաս. 3. խայալ. 4. պուլուլ. չէնա:

Idém, էմ, ա. նոյն. նոյնպէս. ու. եւէլէյէ:

Idémiste, էմէսթ, ար. կրկնիլ կարծեաց առաջնոյն. պոյս էօյլի գեր գեյէն. պոյս գեհենիէրէն էվվէլկինի էշյաները գադաալ կոչեն:

Identifier, էթանթիֆիէ, ն. ի նոյնութիւն ածել. նոյն գործել. գեր. գեհենիէր կինչէ՝ Տ՛ —, յ. նոյն լինել. նոյնանկերպ լինել. գերգեհենիէր օլմաք:

Identique, էթանթիք, ած. նոյն. նոյնօրինակ. միատան. գեր. օյդաշ:

Identiquement, էթանթիքմէ, ա. նոյնպէս. զնոյն օրինակ. նմանագոյն օրինակաւ. գեր էտուլ էօլմաք:

Identité, էթանթիթէ, էէ. նոյնութիւն. հաւասարութիւն. գերլիւթ. էէ+ֆէհենլիւթ. գեհենիէրլիւթ:

Idéologie, էթէօլօյի, էէ. գաղափարաբանութիւն. անպատճառ խօսութիւն. գաղափարախոսութիւն. ուտոպիա:

Idéologiste, ար. գաղափարաբան. գաղափարախօս. } փարախօս.

Idéologue, էյ. } էթէօլօյ, էթէօլօգ.

Ides, էթ, էէ. յ. իդուս. Հնգեւտասաներորդ օր Մարտ, Մայիս, Յուլիոս եւ Հոկտեմբեր եւտաց եւ երեքտասաներորդ օր այլոց ամուց Մարտի, Մայիս, Յուլիս եւ Սեպտեմբեր եւ ի տասներեքերորդ օր Յունուար, Մարտ, Մայիս, Յուլիս եւ Սեպտեմբեր եւ 15ին ի վեցեր ամսոյն:

Idiome, էթիօմ, ար. սեպհականն բարբառ. առհմային լեզու. 2. գաւառական բարբառ. գեր գիլէթին մահալլա էհտա. 3. գեր էիւյէթին այրը էհտա:

Idiopathie, էթիօբաթի, էէ. առանձինն պատահումն հիւանդութիւն իւրաքանչիւր անդամոց. 2. մտութիւն. յօժարութիւն. հէր գեր եղելոյս մահալլա մարտ. 2. գիւղերի մահալլաներ:

Idiosyncrasie, էթիօսինքրազի, էէ. առանձինն ինչ խառնուած բնութեան իւրաքանչիւր ուրուք. հէր էհնին այրը գիլմէը:

Idiot, ote, էթիօ, օթ, ած. անուսումն. տխմար. ապուշ. իլխահէ. պեօն:

Idiotisme, էթիօթիզմ, ար. առանձինն պայման, սեպհականութիւն լեզուի իրիք. 2. ապշութիւն. } գեր էհնաէն մահալլա խոխլեհը. 3. լուզըն-լըգի. պերպոխէ:

Idoine, էթօէն, ած. դիպող. յարմարակ. բաւական. պէնասիպ. ասյատան. գոպէր:

Idolâtre, էթօլաթր, ած. կռապաշտ. 2. հաւեալ ի սէր. պաշտող. երկրպագու. պիւթպէրէրի. 2. ուշէ. իւթպէշ:

Idolâtrer, էթօլաթրէ, ն. կռապաշիլ լինել. երկիր պագանել. կռոց. պիւթպէրէրլիյէ օլմաք. պիւթպէրէր իւթմաք:, ն. հարկանել ի սէր. մնալել. պաշտել. սոբա էմաք. ուշէք օլմաք. իւթմաք:

Idolâtrie, էթօլաթրի, էէ. կռապաշտութիւն. 2. սատկի սէր. երկրպագութիւն. պիւթպէրէրլիյէ. 2. ուշէքլէք. իւթմա:

Idole, էթօլ, էէ. կուռք. դիր. 2. սիրելի. պիւթ. էօպիւլ. 2. ֆէվկէլէյէ:

Idylle, էթիլ, էէ. կարճառօտ ինչ երգ աուտպածական. էօպէրի բոյնէ:

Ï.

Ïambe, է. ոտն. ած. ՄԵԾԱՎԵՐՔ ՉԱՓ. 2. ՄԵԾԱՎԵՐՔ ՍՏՔԵՐՈՒՆ. ԳԻՐՔ ՆԵՎ ՓՈՒԽԻ ՊԱՏՃԸ. 3. ԳԻՐ ՆԵՎ ՓՈՒԽԻ:

Iambique, է. ոտն. ՄԵԾԱՎԵՐՔ. ՄԵԾԱՎԵՐՔԱԿԱՆ. ԳԻՐՔԱՅԻՆ:

Ibidem, է. ած. ՆՈՅՆ ՎԱՅՐԻ. ՕՐԱՊԱՏ. ՕՐԷՔՈՒՔ:

Ibis, է. ած. ՔԱՂԱՀԱՏ. ԳԻՇ. ՓՈՔՐ ԼՈՓԼՈՓ:

Icelle, է. ած. ՆՔԵՐ:

Icelui, է. ած. ՆՈՅՆ ԱՅՍ. ԳԻՐ. ՀՈ:

Ichneumon, է. ած. ՀԱՅԱՀԱՆ. ՕԱՄԱՐԱՏ. 2. ԱՓՈՒԿԱԿ ՓԻՇ. ԼՈՓԵՆԵՔ. ՆԻՄ. 2. ՊԵՐ ՆԵՎ ԽԱՉԱՏ ԱՐԸԸ:

Ichnographie, է. ած. ԴՐԱՊՐՈՒՄԻՒՆ, ՅԱՏԱԿԱՊԻՐ ՀԻՆՈՒԱԾՈՑ. ՊԼԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՈՂԻ:

Ichnographique, է. ած. ՅԱՏԱԿԱԳԱՐԱԿԱՆ. ՅԱՏԱԿԱԳԻՐ ՀԻՆՈՒԱԾՈՑ. ՊԼԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՈՂԻՆ:

Ichoreux, euse, է. ած. ԱՐԻՒՆԱԽԱՌՆ ԵՒ ՂՈՒԼԻ. ՓԱՆԼԸ ՎՀ. ած. (ԻՔՍ):

Ichoroïde, է. ած. ԱՐԻՒՆԱԽԱՌՆ ՔԻՐԱՆ ԿԱՄ ԱՒԻՇ. ՓԱՆԼԸ ԻՔՐ:

Ichthyolithe, է. ած. ՁԿՆԱՔԱՐ. ՀՈՒՆԻՆ ՔԱՐԱՑԵԱԼ. ՊՂԼԸ ԻՐԵՒՆ ԻՆԼ. ԻՆԼ ԻՐՈՒՆԻՆ ՊՂԼԸ:

Ichthyologie, է. ած. ՁԿՆԱԽՕՍԱԼԻՏԻՒՆ. ՃԱՌՔ ՁԿԱՆՑ. ՊՀՈՒ ՈՒՄ:

Ichthyologique, է. ած. ՁԿՆԱԽՕՍԱԿԱՆ. ՊՀՈՒ ՈՒՄԻՑ ՊՕՏԸ:

Ichthyologiste, է. ած. ՁԿՆԱԽՕՍ. ՄԵՏԵՂԱԿ ՁԿԱՆՑ. ԻՀԼԻ ՊՀՈՒ ՈՒՄԻՑ:

Ichthyophage, է. ած. ՁԿՆԱԿԵՐ. ՊԼԸԻ ԻՒՂՆԻ:

Ici, է. ած. ԱՍԱՏ. Ի ՍՄԻՆ ՎԱՅՐԻ. ՊՈՒՆԿԱ:

Ici-bas, աստէն ՅԱՅԱՄ ԱՇԽԱՐՀԻ. ՊՍ ՊՀՈՒՆԿԱ:

Jusqu'ici, ցայս ՄԻՆՉԵԱ ՑԱՅՍՄ. ՊՍ-ԻՑԱՅՍՊԵՍ. 2. ԼԻՄՈՒՆԿԱ:

Icoglan, է. ած. ՄԱՆԿԱՒԱԿ. ՊԱՏԱՆԵԱԿ ԱԱՍԱՒՈՐ ԱՐՔԱՅԻՆ ՏԱՆՀԱՑ. ԻՒՕՂԼԱՆԸ:

Iconoclaste, է. ած. ՊԱՏԿԵՐԱԲԱԿ. ԽՈՐԱՍԿԻՉ ՊԱՏԿԵՐԱՑ. ԻՎԼԻՍ ԻՍԱՎԵՐԻՆԻՆ ԴԷՐՈՒՆ:

Iconographe, է. ած. ՊԱՏԿԵՐԱԳԷՍ. ԱՌ. ՊԱՏԿԵՐԱԳԻՐ. ԽՈՒՒ ԽՍԵՐԻՐ ՎՈՒՓՓՓ. ԻՍԱՎԵՐՈՒՄ ԱՇԱԿԼԸԼԸ:

Iconographie, է. ած. ՊԱՏԿԵՐԱԳՐՈՒԹԻՒՆ. ԽՈՒՒ ԽՍԵՐԻՐ ՎՈՒՓՓՓ. ԻՍԱՎԵՐՈՒՄ ԱՇԱԿԼԸԼԸ:

Iconographique, է. ած. ՊԱՏԿԵՐԱԳՐԱԿԱՆ. ՈՒՐՔԵՐԻՐ ՎՈՐՓՓԻՐՈՒՆ ՊԻՒՈՒԼԻՆ:

Iconolâtre, է. ած. ՊԱՏԿԵՐԱՊԱՇՏ. ԻՍԱՎԻՐԻ ԻՍՓԸՆԸ. ԵՒՎԵՐԵՐՆԻ:

Iconologie, է. ած. ՊԱՏԿԵՐԱԽՕՍԱԼԻՏԻՒՆ. ՄԻՆՉԵԱ ԻՒՆ ՀՆՈՑ ՅԻՇՈՂԱԿԱՆՑ. ԻՍԱՎԻՐՈՒՆ ԽՍԻՕՂ ԽՍԻՐԻՐ ՀԵՐՀՒ:

Iconomaque, է. ած. ՊԱՏԿԵՐԱՄԱՐՏ. ԻՎԼԻՍ ԻՍԱՎԻՐՈՒՆ ՓՈՒԸ ԼԸՆԱՆ. ՎԵՐԵՐՈՒՆ:

Icosaèdre, է. ած. ՔԱՌԱՆԱՆԻՍԱՆ. ԻՐՔՊ ԻՍՐՍՓԼԸ ԼԻՆԻ. ԼՈՒՆԻՆ. ՈՐԸԼԸՔ:

Ictère, է. ած. Ը. ՁԱՑ

Ictérique, է. ած. ԴԱՒՆԿԱՆ. 3. (ԴԵՂ, ԱՒՏ) ԴԱՒԼԱՆ. ՈՐԸԼԸՔԼԸ. 2. ՈՐԸԼԸՔ (ԻԼՈՆԸ, ԻԼԼԻՒՆ):

Ide, է. ած. ԱՁԳ ԻՒՂ ՅԱՃԱՆ ՁԿԱՆ. ՊԼԻ ՆԵՎԼՈՒՆ ՊՂԼԸԼԸ:

Hyménographique, ի-ն-ն-ո-ւ-ֆ-իք-ի, ած. թ-ա-ղ-ա-ն-թ-ա-գ-ր-ա-կ-ա-ն. ի-ն-ձ-ի պ-ե-ր-ի վ-ա-ֆ-ե-ա-կ-ա-ն:

Hyménologie, ի-ն-ն-ո-ւ-օ-գ-ի-ա, ի-ն. թ-ա-ղ-ա-ն-թ-ա-բ-ա-ն-ո-ւ-թ-ի-ւ-ն. ի-ն-ձ-ի պ-ա-ր-ի ի-ր-ի-ն:

Hyménologique, ի-ն-ն-ո-ւ-օ-գ-ի-ա-կ-ա-ն, ած. թ-ա-ղ-ա-ն-թ-ա-բ-ա-ն-ա-կ-ա-ն. ի-ն-ձ-ի պ-ա-ր-ի ի-ր-ի-ն պ-ի-տ-ի-ո-ւ-թ-ի-ւ-ն:

Hyménologiste, Hyménologue, ա-ր. թ-ա-ղ-ա-ն-թ-ա-բ-ա-ն, ի-ն-ձ-ի պ-ա-ր-ի ի-ր-ի-ն վ-ա-ֆ-ո-ւ-ֆ:

Hyménoptère, ի-ն-ն-օ-փ-թ-ե-ր, ած. (մ-ի-ջ-ա-ն) մ-ա-յ-կ-ա-մ-թ-ե-ւ. թ-ա-ղ-ա-ն-թ-ա-մ-ի-ճ-ե-ւ. պ-ա-ր պ-ա-ռ-ա-ւ-ո-ր-ո-ւ-մ:

Hymne, ի-մ-ն, ա-ր. ե-ւ ի-ն. ե-ր-գ. օ-ր-հ-ն-ո-ւ-թ-ի-ւ-ն. ի-ւ-ր-հ. ն-ե-ւ ի-ր:

Hyoïde, ի-օ-ի-ե, ած. Os —, ա-կ-ր ա-ր-մ-ա-ղ-ա-յ-ի-ն ի-ե-զ-ո-ւ-կ. փ-ի-ւ ի-օ-ի-ե-ն-ա-կ-ե-ի ի-ն-մ-ի:

Hypallage, ի-փ-ա-լ-ա-ժ, ի-ն. փ-ո-խ-ա-բ-ե-ա-լ կ-ա-ր-գ բ-ա-ռ-ի-ց ի-ր-ա-վ-ա-կ-ա-ն:

Hyperbate, ի-փ-ե-ր-բ-ա-թ-ե, ի-ն. գ-ա-ր-ձ-ո-ւ-ա-ծ կ-ա-մ շ-ր-ջ-ո-ւ-մ-ն-ա-կ-ա-ն կ-ա-ր-գ բ-ա-ռ-ի-ց. ի-ա-խ-ի-ր:

Hyperbole, ի-փ-ե-ր-բ-օ-լ, ի-ն. ա-ւ-ե-լ-ց-ա-ց բ-ա-ռ. ա-ւ-ե-լ-ա-բ-ա-ն-ո-ւ-մ-ի-ւ-ն. օ-ջ-ա-բ-ր-ի-մ:

Hyperbolique, ի-փ-ե-ր-բ-օ-լ-ի-ա-կ-ա-ն, ած. ա-ւ-ե-լ-ց-ա-ց (բ-ա-ռ-ք). 2. ա-ւ-ե-լ-ա-բ-ա-ն (ոք). օ-ջ-ա-բ-ր-ի-մ (-ե-օ-ք). 2. օ-ջ-ա-բ-ր-ա-ճ-ա-ն (ա-ա-մ):

Hyperboliquement, ի-փ-ե-ր-բ-օ-լ-ի-ե-ք-ա-պ, ի. ը-ս-տ ա-ւ-ե-լ-ց-ա-ց բ-ի-ի. ա-ս-տ-ւ-ա-ր-ա-պ-ա-ց-ա-ն-ե-լ-ով. օ-ջ-ա-բ-ա-պ-ա-ք:

Hyperboréе, Hyperboréen, ne, ած. կ-ա-ր հ-ի-ւ-ս-ի-ս-ի-ե-ի, ն-ա-մ-ա-յ-ի-ն. փ-ի-ւ ի-ս-ի-ն:

Hypercritique, ի-փ-ե-ր-ք-ր-ի-ք-ե, ա-ր. ա-ա-ս-ի-կ բ-ն-ա-գ-ա-տ-ա-ն հ-ն-ա-ր-ի-ն պ-ա-տ-ա-ս-ւ-ա-ռ-ե-ա. ի-ֆ-ր-ի փ-ե-ն-ա-յ-ն-ը:

Hyperdulie, ի-փ-ե-ր-ո-ւ-լ-ի, ի-ն. ա-ռ-ա-ւ-ե-լ պ-ա-շ-ո-ն ծ-ա-ռ-ա-յ-ո-ւ-թ-ի-ւն (ա-ա կ-ո-յ-ն). *գ-ե-ր-ծ-ա-ռ-ա-յ-ո-ւ-թ-ի-ւն. պ-ի-ւ-ր Ա-ի-ր-ի-ս-ի օ-լ-ո-ր ն-ա-ա-յ-ի-ն ի-ր:

Hypéricum, ր. Mille-pertuis.

Hypèthre, ի-փ-ե-թ-ր-ը, ա-ր. շ-ի-ն-ո-ւ-ա-ծ կ-ա-մ մ-ե-հ-ա-ն ա-ն-յ-ա-ր-կ. գ-ա-մ-ա-ր պ-ի-ւ-ն ի-ս-ի-օ-պ հ-ե-յ-ի-ե-ւ:

Hypnographe, ի-փ-ն-օ-յ-ր-ա-ֆ-ը, ա-ր. ք-ն-ա-գ-ի-ր. ո-ւ-յ-ի-ս ի-ն-ե-ր-ի-ն ի-ս-ա-ն:

Hypnographie, ի-փ-ն-օ-յ-ր-ա-ֆ-ի, ի-ն. ք-ն-ա-գ-ր-ա-մ-ի-ւ-ն. ո-ւ-յ-ի-ս ի-ն-ե-ր-ի-ն վ-ա-ֆ:

Hypnotique, ի-փ-ն-օ-թ-ի-ք, ած. ք-ն-ա-ծ-ու. ո-ւ-յ-ի-ս ի-ե-ր-ի-ր-ի-ն:

Hypocondre, ի-փ-օ-ք-ո-ն-դ-ր-ը, ա-ր. կ-ա-ր-ա-ւ-ո-ր-դ-ք. ա-մ-ա-կ-ո-ւ-ց-ի. 2. ա-խ-ո-ն-դ-ա-ն-ո-ւ-մ. 3. ա-խ-ո-ն-դ-ա-ն-ո-ց. փ-ո-ր-ձ-ո-ղ-ա-ց-ա-ծ. ի-ր-ո-ք-ի-ն. 2. ի-ր-ո-ք-ե-ր:

Hypocondriaque, ի-փ-օ-ք-ո-ն-դ-ր-ի-ա-ք, ած. ա-խ-ո-ն-դ-ա-ց (ա-խ-ո-ն). 3. ա-խ-ո-ն-դ-ա-ն-ո-ց. փ-ո-ր-ձ-ո-ղ-ա-ց-ա-ծ. ի-ր-ո-ք-ի-ն. 2. ի-ր-ո-ք-ե-ր:

Hypocondrie, ի-փ-օ-ք-ո-ն-դ-ր-ի, ի-ն. ա-խ-ո-ն-դ-ա-ց ա-խ-ո-ն. փ-ո-ր-ձ-ո-ղ-ա-ց-ա-ծ-ու-թ-ի-ւն. 3. ա-ե-ւ-մ-ո-ղ-ձ-ու-թ-ի-ւն. ա-խ-ո-ր-ժ-ի-ւն. ի-ր-ո-ք-ի. 2. ե-ւ-կ-ո. մ-ո-ղ-ա-ն-ջ-ո-ք:

Hypocras, ի-փ-օ-ք-ա-ս, ա-ր. գ-ի-ն-ի հ-ա-մ-ե-ւ-ա-կ կ-ի-ն-ա-մ-ո-ն-ի-ւ. չ-ե-ւ-ե-ր-ւ վ-ե ն-ա-ր-չ-ի-ւ չ-ե-ր-ա:

Hypocrisie, ի-փ-օ-ք-ր-ի-զ-ի, ի-ն. կ-ե-ղ-ծ-ա-ւ-ո-ր-ա-ց-ի-ւն. փ-ո-ր-պ-ա-չ-ի-ւ. ի-ւ-ի ն-ե-չ-ի-ւ-չ-ո-ւ:

Hypocrite, ի-փ-օ-ք-ր-ի-թ, ա-ր. կ-ե-ղ-ծ-ա-ւ-ո-ր. փ-ո-ն-ջ-ի-կ. փ-ո-բ-ա-չ-ի-ւ. ի-ւ-ի ն-ե-չ-ի-ւ-չ-ո-ւ:

Hypogastre, ի-փ-օ-յ-ա-ս-թ-ր-ը, ա-ր. ա-ա-ո-ր-ի-ն գ-ա-ն-ձ-ա-կ. ա-ա-ո-ր-ի-ն կ-ո-ղ-մ-ի պ-ո-ր-ա-յ. ի-ն-օ-կ-ե-ւ-ի-ր-ը. ի-ր-ե ա-ն-ե-ի:

Hypogée, ի-փ-օ-յ-ե, ա-ր. գ-ե-ա-ն-ա-փ-ո-ր. ի-ե-ր ա-ւ-ե-ր-ա-ա-ծ ե-ղ-ե-ր:

Hypoglosse, ի-փ-օ-լ-ո-ս, ա-ր. չ-ի-զ լ-ե-զ-ո-ւ կ-ա-մ ը-ն-տ լ-ե-զ-ո-ւ-ա-կ. ե-ի ե-ն-ե-ւ-ե-ր-ի:

Hypopyon, ի-փ-օ-բ-ի-ո-ն, ա-ր. ի-ր-ա-ն

Hydromancie, ի֊օմանի֊ի, իգ. կատհմայուժիւն. ըհ՛մի ասպ։
Hydromel, ի֊օմել, արբ. մեղրաջուր. պատ ընդոլիի։
Hydromètre, ի֊օմէտր֊ը, արբ. կատաչափ. ասա֊ ի֊օլնի֊ճի֊ի֊ալի։
Hydrométrie, ի֊օմէտր֊ի, իգ. կատաչափուժիւն. ասա֊ի֊օլնի֊ի ֆիննի։
Hydromphale, ի֊օնֆալ, իգ. կրգողուժիւն պորտոյ. ինօպի֊ի֊ի֊ալը։
Hydrophobe, ի֊օֆօպ, արբ. երկնասի կոյ. ասա֊պան գօրգ֊մա. ք. գասա֊պատ֊պալ֊ի֊ի֊ալ։
Hydrophobie, ի֊օֆօպի, իգ. երկիւղ ի կոյ. 2. կատաղութիւն. ասա֊պան գօրգ֊մա. ք. գասա֊պատ֊պալ֊ի֊ի֊ալ։
Hydropique, ի֊օբ֊իգ, ած. կրգողական. կրգող. ի֊ոիի֊գ֊ալը։
Hydropisie, ի֊օբ֊իսի, իգ. կրգողուժիւն. ի֊ոիի֊ալ։
Hydrosarque, ի֊օսարգ, իգ. այտուցեալ կատկից եւ մսեղ. ասա֊լա֊ ասա֊ր։
Hydroscope, ի֊օսգօպ, արբ. կատագէտ. 2. ժամացոյց կոյ֊ ասա֊ ֆա֊ըը֊ը. ասա֊ ը֊ըգա֊ճա֊գ իրրևէրի պիըն֊ գ֊ոա֊լ֊յան. 2. ասա֊ ասա֊ն֊ը։
Hydroscopie, ի֊օսգօպի, իգ. կատագիտուժիւն. ասա֊ֆա֊ը֊ըը֊ը. ասա֊ը֊ըա֊ճա֊գ իրրևէրի աշնա֊ըգ֊ի֊ոա֊լմա։
Hydrostatique, ի֊օսթա֊տիգ, իգ. կատակշռուժիւն. ֆիննի պ֊ոնի պ֊յահ։
—, ած. կատակշռական. ֆի՛նի֊նի պ֊ոնի պ֊յահ֊ի պ֊յէր։
Hydrostatiquement, ի֊օսթա֊տիգ֊ըմէ, մ. ըստ կանոնաց կատակշռուժեան. ֆիննի պ֊ոնի պ֊յահ ի֊ոէրի։
Hydrosulfate, **Hydrosulfure**, ի֊օսի֊ըֆատ, ի֊օսի֊ըֆիւռ, արբ. կատծծումն. գ֊ի֊գ֊ի֊ալ֊ի֊ի֊ալ պի մոյի։
Hydrotechnique, ի֊օթէքնիգ, իգ. կատարաչխուժիւն. ասա֊ ի֊օլնի֊ոա֊լ֊ար ֆիննի։
Hydrothorax, ի֊օթօրաքս, արբ. կրգողուժիւն կրծկից. ի֊օգ֊ի֊ոի֊ի֊ֆա֊ը։
Hydrotique, ի֊օտիգ, ած. քրտնագործ. ի֊ի֊ըի֊գ֊իգ։
Hydrotite, ի֊օտիտ, իգ. կրգողուժիւն ականջաց. ֆա֊ըա֊ի֊ի֊ալը։
Hydrure, ի֊իւռ, իգ. խառնուած ծծմբական կատծնի ընդ քրէական նիւթոց. պիր նի֊վ ի֊ի֊ըգ֊իպ։
Hyémal, ale, իէմալ, ած. ձմերական. գըլըըգ֊. գըլ (ֆի֊ռնը)։
Hyène, իէն, իգ. գազան. գասընի֊. անասուն ինչ֊. ագըի֊ան։
Hygiène, իժիէն, իգ. ուսումն առողջութեան. կանոնք առողջութեան. ի՛ըգ հը՛ֆըգ ասհհաի։
Hygiénique, իժիէնիգ, ած. (դեղ) առողջութեան. ասղըգ֊ի֊ալ֊ի֊ի֊ալ (իլաճ)։
Hygromètre, իյ֊օմէտր֊ը, արբ. խոնաւաչափ. հէվ նէմ֊ի֊ի֊ալ֊ի֊ի֊ալ֊ի֊ի֊ալ

բամանիկ · խորագէտ · ինչիչէլի · 2 · գէլլէ գալլէը · լիօհրերիլէ · 3 · ֆոռլաս ·

Hure, հիւռ, էի · խալամ · գլուխ (կնճի) · գէլլէ · (տօնուղ) պալը ·

Une vilaine —, գլուխ գիսախիւ, աշտանակամազ · ֆոռըլըճի վի ուխ ուալը պալ ·

Hurlement, հիւռլըմէն, ար · ռռնալն · զօզանջիւն · 2 · ճիչ · ինչնի · ուռռա · 3 · գէռէն ուռ · հայէըրըլ ·

Hurler, հիւռլի, լ · ռռնալ · զօզանջիլ · 2 · ճչել · 3 · խօսել գայրագին · ինչնէ · ուռռա · 2 · գէռէն ուռ լըճֆռըճի · հայէըրմի · 3 · իըլմ ինչ ուօյլէմէ ·

Hurluberlu, իռռլիպէռլիւ, ար · անխորհուրդ · պանդիպ · ուռլըճֆռը · ուհմի ·

— , ի · յախտուռն · չինաԷո — , ի կանադիցիս · ուռլըճֆռը · խօրհուրդ ·

Hussard, ր · Houssard.

Vivre à la hussarde, կեալ առաջակոմիճամբ · զոզանալ յափշտակել · ինբրիօրիլիւյլէ ինչլինմէ · իըրռըշլըճիլը ֆօմ ինչլէրմէ ·

Hutte, հիւռ, էի · հիւղ · խրճիթ · ֆռուխի ·

Hutter (se), ը հիւռռէ, յ · հիւղա, առաջաւորս չինել · զաղարել ի հիւղա · ֆռուխով ևռմֆռէ · ֆռուխովով ֆօնռէ նրնչէ ·

Hyacinthe, իռուխի, էի · յակինթի (ակն պատուական) · 2 · յակինթի (ծաղիկ) · ուռը իռռուխ · 2 · ինռմիռլ ·

Hyades, իռռիէի · յ · բազմաստեղք · խումբ աստեղայց ի ճակատու ցուլ աստեղատան · Էօլէէր · ինռրէյիռ ·

Hybride, իռպիռ, ռռ · այլազգեական · խառնակ · ինչնռ · էի ճինռռին ֆռրըլըճի ·

Hydatisme, իռռդիզմ, ար · ձայն ջրոյ տատանելոյ ի պառլորի · ֆռպռրճըճ ռռայռռնռռն լուֆռնռռըռռռ էըճռռն ռինռ ·

Hydragogue, իռռռլոգ, ռռ · ջրռռռ · ջրընկէզ · (դեղ) արտաքսիչ ջրոց մարմնոյ · ինչնռռռըռը ինռդիլէչնէի (ինշ) ·

Hydrate, իռռռռ, ար · ջռռռ · մարմին ի ջրոյ եւ յայլ մի տարրէ · ռռռռռռ վի ռռէռռռ ուէր հռռդիռռէն ինէրինի ռինռ նէռռնէ ·

Hydraulique, իռռռլէի, էի · ջռռռչռռռինճիւն · ռռռ ինշճռռլռռֆ · [ռռռզճռռլռռ դայիր · — , ռռ · ջրռռռչռռռան · ռռռ

Hydre, իռռճ, էի · հիդրա · ջռռռռն օձ · 2 · հիդրա · բազմագլուխ օձ (յառաջակլ) · 3 · հիդրա ռռտեզռռռռն · ռռռ իըլռռնը · 2 · ջօի դալլէը իըլռռ · 3 · պի ռրճի հռինչ ·

Hydrocardie, իռռռռռռի, էի · ջրգռդռլճիւն սրտի · իչռ ըի · իռինռռռռռ ·

Hydrocèle, իռռռռնռլ, էի · ջրգռդռլճիւն պարկի երկռռռռռց · իռռչ իռինռռռռռ ·

Hydrocéphale, իռռռռֆռռլ, էի · ջրգռդռլճիւն գլխոյ · պռլ իռինռռռռռ ·

Hydrocotyle, իռռռռռռի, էի · ռռռնկ ինչ ջռռռռն · պէռ նէռ ֆէռռռ ·

Hydrodynamique, իռռռռռռռռի, էի · գիռռռլճիւն ռռռժդ կամ շարժման ջրոց · իլլի իռռռռռռռ ռիչռռ ·

Hydrogène, իռռռռէնռ, ռռ · եւ ռիչ · ջռռռռն · օդ ծնիչ ջրոյ · ռռզռչռռռռռ ·

Hydrographe, իռռռռռռռռ, ար · ջռռռռիր · ռռզչռռռռ ·

Hydrographie, իռռռռռռռռֆի, էի · ջռռռռռռչռռինճիւն · ծռռվագրռռլճիւն · ռռզչռռռռռէռ · իլլի ռիչռռ ·

Hydrographique, իռռռռռռռռֆիք, ռռ · ջռռռգրական · ռռզչռռռռռ · իլլի ռիչռռռ ռռռիր · ռռռ

Hydrologie, իռռռռռռռի, էի · ջռռռռռռռռչռռինճիւն · պռռռռռռ ռիչռռռ,

կակղելը. ըսլաճամ.ակրկնելիութիւն. խոհլաճամ:

Humecter, խ–ՀԷքթէր, Ն. խոնաւեցուցանել. կակղել. ջրանալ. զովացուցանել. նիհ–լիութ. խոհլաճամ. ըսլաճամ. ակրկնելիութ:

Humer, Հի–Ը, Ն. կլանել ծծելով. ըմպել ձգելով պօդ. փըրըլաճամ. նիֆիսինի չիփրիթ խոհլամ:

Huméral, ale, խ–Ը–ալ, ած. ուսական. պատշաճեալ յատկր ուսոց. ֆօլ պոլը փերիչինի պոյիր:

Humérus, խ–Ը–ի–ս, ար. ատկր ուսոց մինչեւ ցարմունկն. ֆօլ պոլը փերիյ:

Humeur, խ–Ը օ–, իգ. հիւմատիչ. տատկութիւն. խոնաւութիւն. 2. խառնուածք. բոյս բարուց. բնութիւն. սրպիսութիւն. Հանգամանք. 3. յօժարութիւն. Հաճոյք. քիմք. խըլի. ախլոյ. նիհլիթ. 2. ինչաճ. խոտիսի. ինչրիսի. ճիսլիլիյեն. 3. ինյլ. խօյ. հավօ. փերյ:

Être en —, ունել յօժարութիւն, կամս. ինյլի, խոհիյի օլմաք:

Être d'—, ունել բնութիւն, սովորութիւն. խոտիյերին, ապաքէն օլմաք:

Homme d' —, վէս. յառկատահաճ. ինինիչ. նիհիթ:

De bonne —, բարեմոյն. բերկրեալ. զուարթ. փերյին խերինախ. նէչսինը:

Humide, խ–իտ, ած. խոնաւ. տատուկ. նէմ. ըսլաք:

—, ար. խոնաւութիւն. նէմլիթ:

Humidement, խ–իտըմէն, ած. ի խոնաւ վայրի. նէմ խերախ:

Humidité, խ–իտիթէ, իգ. խոնաւութիւն. նէմլիթ:

Humiliant, ante, խ–իլի–ան, անը, ած. խոնարհեցուցիչ. ամօթածական. նահդիր խոպչի. —նահանըրաճաք:

Humiliation, խ–իլի–ասիօն, իգ. խոնարհեցուցանելին. խոնարհութիւն. գձմտութիւն. հոգերկրի. ինկիչիլի–ը:

Humiliations, իգ. յտ. իրք խոնարհեցուցիչք. բանք գառնացուցիչք. հոգերկրի ինիրիցի նէ–անիչիր. ինճիրիցի ախօղլիր:

Humilier, խ–իլիէ, Ն. խոնարհեցուցանել. գձմել. նկուն առնել. վշտացուցանել. ալլալլմաք. նահդիր, ինկիչիլի–ը կլմաք:

Humilité, խ–իլիթէ, իգ. խոնարհութիւն. Ը. ամծամբանք. հպատակութիւն. ալլամաք ինօնի–լլի–լի–ք. ինկվզա. Ը. հի–րմէն:

Humoral, ale, խ–ում–ալ, ած. հիւմատական. (ախտ) հիւմատոց. խըլխի. ինչ խըլխըրէնէ պոյիր:

Humorisme, խ–ում–իզմ, ար. պատճառն բժշկութիւն. նահպէ՛նի ճալինա–ոյեն:

Humoriste, խ–ում–իսթ, ած. հև փոյ. վէս. տհաճ. վատցաւութիւն. Ը. կատակարան. զուարճախօս. 3. պատճառաց բժիշկ (որ պատճառն երեւոյթից ախտից դնէ ի հիւմատոց մարմնոյն) նաթը. ինինիչ. ինքը. 2. լինիֆիճի. ինալրի–րի–ճի. հի–գհիք. 3. ճալինա–ոչ հնփիմ:

Humus, խ–իւ–ս, ար. հող բուսապէր, բուսական. ինչրին կն խ–գիրինփերէի նօթրաք. ֆինան նօթրաղը:

Hune, Հի–ն, իգ. թակաղաղ նաւու. ինչ փերյինինին լանոփլըղը:

Hunier, հի–նիէ, ար. ատպատա թակաղաղի նաւու. լանոփլըճ ինալթինի:

Huppe, հի–փ, իգ. յուպուպ. 2. կատար հաւուց. հի–փհի–փ փա–լա. 3. փա–լ նիփֆալիի:

Huppé, ée, հի–փէ, ած. (թռչուն) կատարաւոր. 3. նշանաւոր. փառաւոր. 3. խո–

ած. խղալից. խզամիտութիւն. ծոռնչը:

Huilier, ի-իլիէ, ած. չիշ խզոյ. անօմ ձիմոյ. ծոռ չիչեօ, փոռը:

Huis, ի-ի, ած. դռւռն. եղբ. փոփո-:

À — clos, դրօք փակեղով. փոփոլոր փոփոլը օլորոք:

Huisserie, ի-իօ-ի, ին. առխռոսկամուածք կամ փայտեայ կազմուածք դրանց. փոփո- չոմիռոսը:

Huissier, ի-իուիէ, ած. բառրասպան (անունկի արքային). 2. նռւիրակ առնեսկալաց. վարոցաւոր. փերոփնէ. հոճիկ. (փոփիլահըն օրռսընըն) փոփոռճռռսռռ. 2. մահփնօ չռռչռռ. ին-հղիէր. ռռէռ:

Huit, հի-ի, հի-իդ, ած. ռւմ. 2. ռւմերորդ. ռէփիղ. 2. ռէփիղինճի:

Le—, ռւմերորդ օր (ամսոյն). (ոյըն) ռէփիղի:

—, ած. ռւմեակ (ի քարտի խաղռւն). (փոռղըր ոյռռնռռնրռ) ռէփիղի:

Huitain, հի-իդիէ, ած. ռւմռռղեան տուն (երգոց). ռէփիղ ռըրռլը պէյլ:

Huitaine, հի-իդիէն, իփ. ռւմերորդ ժամանակ. ռէփիղ ին-ն:

Huitième, հի-իդիէմ, ած. ռւմերորդ. ռէփիղինճի:

Huitièmement, հի-իդիէմըմի, մ. ռւմերորդ անգամ. ռւմերորդ. ռէփիղինճի:

Huître, ի-իդռռը, իփ. ռռռրէ. ըմիրիդիռ:

— à l'écaille, ռպռւղ. պանդոյր. պէօն. ռհմռփ. ղռլիըն:

Hulan, տ. Houlan.

Hulotte, հի-ղդ, իփ. բռւ. բռւ ռնռռռռռց. պիր ճինռ պոյիռռղ:

Humain, aine, ի-ին, էն, ած. մարդկեղէն. մարդկօրէն. 2. մարդասէր. ինռռնի. 2. ին-հռրհռմիրի. ինռռնէյեմի:

Lettre humaine, տ. Humanités.

—, ռր. մարդ. ռռխռմ:

Humains, ռր. յտ. ազգ մարդկան. մարդիկ. ռռխմիէր:

Humainement, ի-ին-ըմի, մ. մարդկօրէն. մարդկասիրռ. իրրև մարդ. 2. մարդասիրռմեռմբ. քաղցրռմեռմբ. ինռռնճռ. 2. ինռռնէյեմիէ:

Humaniser, ի-մռնիզի, ն. մարդռռմռռ, մարդըռնռել պռրծել. զգօնացուցանել. ընդելռւցանել. ինռռնէյեմիի ին-իէրմի-. խռռ-յռռնռռ խռռմիռռմի. ռիէրմի:

S'—, յ. զգօնռռնռռլ. 2. զիջռռնել. մրռբռռնել. ռիէրմի. մահճռռպլռռնմռի. 2. ինմի. խռռմիռռմի. ռռյմի:

Humaniste, ի-մռնիռռ, ռր. վարդապետ մարդկասիրաց հրահանգաց. ի-իռ'ռմի իռռռռէյեմի ռռռիռռը:

Humanité, ի-մռնիռի, իփ. մարդկռւթիւն. 2. բարերարռւթիւն. մարդասիրռւթիւն. ինռռնիէր. 2. իյիէռռրիէր. ինռռնէյեմի:

Humanités, իփ. յտ. մարդկասիրաց հրահանգք. ամենայն ուսմունք դպրոցաց յառաջ քան զփիլիսոփայութիւն. ի-իռ'ռմի իռռէռպէյեմի:

Humble, իօղռիը, ած. խոնարհ. խոնարհական. 2. խոնարհ. գձռւձ. նկուն. 3. կարճ. խոնարհ. կայճաբերձ. ռիէռռ ին-իռռնի-իէի-. ռի-ինիվռիէ. 2. հռռէիր. ին-իռռմոյի. 3. ռիէռռ. իըռռռռ:

Humblement, իօղռիըմի, մ. խոնարհռւթեամբ. ապաստաւանօք. ռիէռռ ին-իռռնի-իէի-յէի. ռիէռճըռ-իէի:

Humectant, ante, ի-ին-պռի, ռիռ, ած. խոնաւացուցիչ. զովացուցիչ. ըռիռռըճը. ռէրինէռռիճի:

Humectation, ի-ին-պռռիօղի, իփ. թռնալն. զովացուցիչ.

Housé, ée, հու–ած, ած. *թաղիամած. ըսլանմըշ:*

Houseaux, հու–ո, ար. յտ. *կօշիկ ինչ. ոչէր նեվ չէիմե:*

Laisser ses — quelque part, *մոռանալ աւրնք. ոչէր խէրտե ևօլմե:*

Houspiller, հու–քէյնե, ն. *պատ անդր ձգձգել. ծօծաւիլ զոք–խուռել. 2. նպերրել. պարսաւել. կշտամբել. ևօընէյե ոչէրէյե չե+էլմէրմե+. խըրճալսմաֆ. ևօրոչնմե+. 2. ֆընամաֆ. ոչմնէմըմե+:*

Houssage, հու–աժ, ար. *ածելն աւել. ոչ–ֆէ–րմե:*

Houssaie, հու–ե, էֆ. *անտառ փշալից դասինուոյ. պէ+ֆէնէ պէֆֆնէ օրմանը:*

Houssard, հու–ար, ար. *հաւնգարական հնծիաձ. մաճար ոմլըբը:*

Housse, հու–ս, էֆ. *տապճակ, ածած ձիոյ. 2. ծածկոց (ամֆռուոյ). ծածկոց. պինթօլ. հալս. 2. (էո+էմ/նէ) ևօրմէ–ոխս:*

Housser, հու–է, ն. *աւել ածել. մաքրել. ոչ–ֆէ–րմէ+. ֆէֆնէչէմե+:*

Houssine, հու–ին, էֆ. *գաւազան նուրբ. ինձիկ չըպու–ֆ:*

Houssiner, հու–ինէ, ն. *հարկանել (զհանդերձս) գաւազանաւ. 2. հարկանել ուժգին. չըպու–ֆլա ու–րմաֆ, ոչէ+ձէ+. 2. խըզլը ու–րմաֆ:*

Houssoir, հու–ուար, ար. *աւել. ոչ–ֆէ–րմէ. չալը ոչ–ֆէ–րմէ+:*

Housson, տ. Houx-frelon.

Houx, հու, ար. *դասինի փշալից. պէ+ֆնէչէ պէֆֆնէ:*

— - frelon, *մրտանէի վնասրի. էապան ոչէրմնէ:*

Hoyau, հու–յո, ար. *բրիչ երկժանի. չոխալ ֆապմա:*

Huard, հէ–ար, ար. *գետասրծուի. լըրէ ֆա–չու:*

Hublot, հէ–պլօ, ար. *երդ, լուսանցոյց միշնայարկի նաւ–*

ւայց. ևէոիևէն օրմա ամպոբը–նըն ֆէնոճէրէ+:

Huche, հէ–չ, էֆ. *տապան ֆերելոյ, ալէր. խոմա–բ, ամն ընէ+նէ+:*

Hucher, հէ–չէ, ն. *կոչել սիրնամայն կամ ցչելով. էհ–ե+–ոէ+ ու–ս էլէ էոխօտ ըսլըբ չսպ ըբմաֆ:*

Huchet, հէ–չէ, ար. *փող որսորդի ի կոչել զշուներս. փող ազդարար. ովս+ ֆէօֆէ+չէրէ չսպ ըբոճաֆ պօրս:*

Hue, հէ–, ինչ. *յառաջ. յայ (քառ. ապչպրդաց). պէ՛հ:*

Huée, հէ–է, էֆ. *աղաղակ որուաքս հանելոյ կամ վրերելոյ զգայլ յորսորդն կպյս. 2. աղաղակ ծաղր առնելոյ. չչէ–ե–բս– օրմայս չըֆ–մ էոխօտ ովճըյս պօղրս–ոէ–ըմէ իչէն պսպ ըբմս. 2. էս–հս:*

Huer, հէ–է, ն. *աղաղակել զհեռս գայլոյ. 2. զաղաղակ բարձեալ գոչել ծաղր առնելով. չչել. ֆս–րս էն–ոէօինֆէն պսպ ըբմաֆ. 3. մս–էորս էրնէ էչէն պսպ ըբմս. էս–հայս ալմաֆ:*

Huette, տ. Hulotte.

Huguenot, ote, հէ–կընօ, օտ, ար. եւ էֆ. *կաղուինական. ֆս–լվէն ժեղհեղլէ. ֆս–լվէնէ:*

Huguenote, հէ–կընօտ, էֆ. *փուռն փոքրիկ. 2. պոյան. +էֆ–չէ–+ օճոֆ. 3. չէօմէ+:*

Huguenotisme, հէ–կընօ–տիզմ, ար. *աղանդ կաղուինական. ֆովլվէն ժեղհեղլէ:*

Hui, է–է, ած. *այսօր. պս–կէ–նս:*

Huile, է–էլ, էֆ. *եւղ. 2. ձէիժ. էապ. 3. չէյնս–ան էապը:*

— vierge, *եւղ առաջս, խաղկաղումժ. էս– էապ. չէյնէն–չէրչ եղէ՛ըճֆէն՝էֆնօֆէլէյնէֆէն ոէ–չէ–լէն էապ:*

Les saintes huiles, *եւղ առաջս. եւղ անոյշ. միւռոն. պէ–հն:*

Huiler, է–էլէ, ն. *իւղել. օծանել իւղով. էապլամաֆ:*

Huileux, euse, է–էլէօ, էօչ,

Hotteur, euse, հօթէօ-, ը-օ, ար. եւ էգ. կաղավակիր. ջի-ֆ֊ֆի ը-ւ-ը-ան։

Houache, հու-աշ, ի ար.

Houage, հու-աժ, ի հեռաց նաւու. կերի էկի։

Houblon, հու-պլօն, ար. գայլուկ. տունկ ինչ յորմէ կազմի գարեջուր. հըմել։

Houblonner, հու-պլօնէ, ն. հանդերձել, եփել գայլուկ բուսով. հըմել ջիւռնըլու ինչ-ի-ի-ի-ի, ջ-ն-ն-ի-ի-ի։

Houblonnière, հու-պլօնիէռ, էգ. դաշտ, արտ գայլուկ բուսող. հըմելէ։

Houe, հու-, էգ. բահ. լծան։

Houer, հու-է-ըլ բահիւ. լծ-ի-ի ը-ա-ի-ի։

Houille, հու-յ, էգ. քարածուխ. ածուխ ինչ բրածոյ. ա-ջ-ի-ի հոգի ե-օ-ի-ի-ի։

Houiller, ère, հու-յէ, ը-, -ջ. (րով.ք) քարածխոյ. հոգի ե-օ-ի-ի-ի օլան (եր)։

Houillère, հու-յէռ, էգ. բով.ք քարածխոյ. ածխահանք. հոգի ե-օ-ի-ի-ի խ-ի-ա-ի։

Houilleur, հու-յէ-օ, ար. գործաւոր ի բով.ս քարածխոյ. ե-օ-ի-ի հոգի-ի-ի-ի ը-ը-ա։

Houilleux, euse, հու-յէ-օ, ը-օ, -ջ. ածխաւոր. ուր կայցէ քարածուխ. ի-է-ի-ի-ի-ի ի-ի-ի-ի-ի ե-օ-ի-ի-ի օլան։

Houlan, հու-լան, ար. հեծեալ սրիգաւոր. հըզբ-ի-ի-ի ի-ի-ի։

Houle, հու-լ, էգ. ծփանք. տատանումն, երթեւեկ ալեաց ծովու. ֆ-ի-ը-ի-ի-ի-ի-ի ի-ի-ի-ի-ի ե-ի-ի-ի-ի-ի

Être — d'affaire, լինել ա-
ջատ ի վտանգէ. ինչևէ-
դէն ֆռռ-ռ-լ:
Hortensia, օ-ր-ն-ս, էդ.
ճենական կամ յապոնեան
վարդ. օրևնճ:
Horticulteur, օ-ր-դ-կ-լ-
ռ, ար. գրաճասպան.
պ-ղ-կ:
Horticulture, օ-ր-դ-կ-լ-
ռ-ռ, էդ. մշակութիւն պար-
տիզաց. պարտիզպանու-
թիւն. պ-ղ-կ-լ:
Hortolage, օ-ր-օ-լ-ժ, ար.
ած ուր բանջարեղինաց. պար-
տեզ. խաւարտիզ. ոհդ-կ-լ
ն-ռ-ռ-ռ. պ-ռ-ն:
Hospice, օ-ս-ի-ս, ար. օտա-
բանոց. հիւրանոց. 2. վա-
նատուն. 3. աղքատանոց.
դարմանոց. պ-ռ-ֆ-կ-ռ-ն.
4. խանգհ. ի-ռ-ն-ժ հան-ռ-
ռ-ռ. 3. ֆ-ռ-ռ-ռ-ն. ի-ռ-ռ:
Hospitalier, ière, օ-ս-պ-ռ-
լ-է. ն-, ած. հիւրասէր. հիւ-
րամիծար. հիւրընկալ. վա-
նատուր. 2. աստուածասի-
ռ-թ-ա-ն. հիւրութեան (տուն).
պ-ռ-ֆ-կ ֆ-պ-ռ-լ ի-ռ-ֆ-կ. պ-
չ-ռ-ն-վ-ռ. պ-կ-ն-ֆ-կ-վ-ռ. 2.
պ-կ-ռ-ն-պ-ռ-ժ. պ-կ-ռ-ն-պ-ռ-ռ-ռ
(ժ-ի-ռ-ժ):
Hospitalité, օ-ս-պ-ռ-լ-ի-ռ-թ,
էդ. հիւրասիրութիւն. աս-
պ-ռ-ն-կ-ա-ն-ս-ռ-թ-ի-ռ-ն. 2. հի-
ռ-ս-ռ-թ-ի-ռ-ն. պ-կ-ռ-ն-պ-ռ-ռ-ռ-ժ. պ-ռ-
ա-ֆ-կ ֆ-պ-ռ-լ ի-ռ-ռ-ռ. 3. պ-ռ-
ա-ֆ-կ-ռ-լ-է-ի:
Hospodar, օ-ֆ-ռ-պ-ռ, ար.
իշխան (վ. ա-ն-ֆ-կ-ռ-ի-ռ). (ռ-լ-ռ-կ)
պ-կ-ի. ի-ռ-ի-ռ-պ-ռ:
Hostie, օ-ս-թ, էդ. զ-ռ-կ. պա-
տարագ. 2. նշխար պատարա-
գի. ֆ-ռ-բ-պ-ռ-ն. 3. պ-ռ-բ-լ-ռ-ն:
Hostile, օ-ս-թ-լ, ած. թ-շնա-
մական. թ-շնամ-ռ-ի. պ-ռ-չ-ռ-ն-կ-ի:
Hostilement, օ-ս-թ-լ-ժ-ռ-ի, ա.
թ-շնամ-ռ-թ-ա-ռ-ի. պ-ռ-չ-ռ-ն-ժ-ռ-ռ:
Hostilité, օ-ս-թ-լ-ի-թ, էդ.
թ-շնամ-ռ-թ-ի-ռ-ն. գործ թ-շնա-
մ-ռ-թ-ա-ն. պ-ռ-չ-ռ-ն-կ-ի-ռ-ռ:
Hôte, tesse, օ-ռ, օ-ռ-ռ-ռ, ար.
եւ էդ. պանդոկապետ. աշ-
խարհաւանդիկ. 2. վանա-
տուռ. ասպնջական. 3. հիւր.
եկ. իջեւոր. 4. բնակիչ. 5.
ռ-ռ-ն-ռ-ռ-ռ. որ ի վարձու
տայ. 6. վարձաբնակ. լ-ռ-ռ-
պ-ռ-ռ-ռ. խ-ռ-ռ-ռ. 2. ծ-ռ-ռ-ի-ռ-ի-ռ-ռ.
պ-ռ-ռ-ռ-պ-ռ-ռ. 3. պ-ռ-ռ-ֆ-կ-ռ. 4.
ռ-ռ-ի-ն օ-լ-ռ. ի-ռ-ռ-ռ ի-ռ-ի-ռ-ի-ռ-ռ.
5. ի-ռ-ռ-յ վ-ռ-ի-ռ-ի. 6. ի-ռ-ռ-ռ-ռ:
Menger à table d' —, ռ-ռ-ռ-ռ-լ
ի պ-ռ-ն-դ-ռ-ռ-ռ-ռ. լ-ռ-ռ-պ-ռ-ռ-ռ
է-ռ-ի-ռ է-ռ-ի-ռ:
Compter sans son —, վրի-
պ-ռ-լ, չ-ռ-յ-ռ-ռ-լ վ-ռ-ռ ա-ն-ձ-ռ-ռ
յ-ռ-ռ-ձ-ռ-ռ կ-ռ-ր-գ-ռ-լ-ռ-ռ-ռ. ի-ռ-ռ-ի
պ-ռ-լ-ռ-ռ ի-ռ-ռ-ի-ռ-ի-ռ-ռ է-ռ-ռ-ռ
պ-ռ-ռ-ռ լ-ռ-ի-ռ-ի-ռ:
Hôtel, օ-ռ-լ, ար. ասպա-
րանք. 2. արքունիք. ասպա-
րանք արքունի. 3. իշխան.
պ-ռ-ռ-ռ-պ-ռ-ռ. օ-լ-ռ-ռ-ռ. ի-ռ-ռ-ռ-ռ

ած. հորիզոնական. հարթ հա-
ւասար. աֆոֆէ. փէտ փէտ:

Horizontalement, օ-իզօ-
պօլըմէ, ի. հորիզոնական
հարթութեամբ. աֆոֆ պէ-
բօպէրլէյինօֆ. փէտ փէտ:

Horloge, օ-լօժ, իզ. ժա-
մացոյց (մեծ). սաաթ:

Horloger, օ-լօժէ, ար. ժա-
մագործ. յօրինիչ ժամացու-
ցի. սաաթճը:

Horlogère, օ-լօժէ-, իզ.
կին ժամագործի. սաաթճը
ֆադըն:

Horlogerie, օ-լօժըէ, իզ.
ժամագործութիւն. արուեստ
ժամացոյցս յօրինելոյ. 2.
յօրինուածք ժամագործաց.
ժամացոյցք. սաաթճըլըք. 2.
սաաթճը իլէ. սաաթ ֆրմիճաը:

Hormis, օ-մի, նխ. բաց ի.
բայց միայն. պօլըա. ղայրը:

Horographie, օ-օյ-ֆի,
իզ. ժամագրութիւն. արուեստ
ծրագրելոյ ժամացոյցս ա-
րեւու. ինքնէ սաաթճըլըղը:

Horoscope, օ-օ-ֆօբ, ար.
ժամադէտ. ժամադիտու-
թիւն. ծննդատրաշխ ծննդոց.
2. կանուխ գուշակութիւն.
կանխատացութիւն. ֆալ
ֆա-ֆմա. գիչ'ճի վի-լա-պէֆ.
ախնէր. 3. փիլին ախօյլօղ:

Horreur, օ-ռ-էօռ, իզ.
սոսկումն. դողումն. սարսա-
փիւն. ահ. 2. ատելութիւն.
գարշանք. գարշելի. 3. սուտ-
կութիւն. անհնարին մեծու-
թիւն. ֆիֆրէթօղ. իռ-ըֆօղ. հէյ-
պէֆ. ֆօրֆա-. 2. իֆրահ. նէ-
ֆրէֆ. փիֆուինմէ. 3. փէֆ պի-
յի-ֆլի-ֆ. շէռֆէռլիֆ. շէռպէֆ:

Horreurs, իզ. յ. ահագին
իրք. ապէտք. անհնարին չա-
րիք. 2. ժանտագործութիւն.
ոճիրք. գարշութիւն. 3. չա-
րախօսութիւնք. նախատինք.
ֆօրֆա-նճ շէյլէր. ֆիլօֆէֆ.
խռպօղլըֆ. 2. ֆէֆրա-հ իշ.
ֆէհֆէ-ուրլըֆ. ըֆզօլֆէ. 3.
ֆէմ օֆօշլէր:

Horrible, օ-ռ-իպլը, ած.
ահագին. սոսկալի. 2. յոյժ
չար. կարի անպիտան. 3.
անչափ. անհնարին. սաաթիկ
ֆօրֆա-նճ. հէյպէֆլի. 2. գո-
յէֆլի ֆիֆա. 3. իֆրահ. ալըղը:

Horriblement, օ-ռ-իպլը-
մէ, ի. ահագին. սոսկալի
իմն օրինակ. 2. առանց չա-
փոյ. յոյժ. ֆօրֆա-նճ ֆաղը
իլէ. 2. հապճեպ ֆաղրա. իֆրահ:

Horripilation, օ-ռ-իբբիլա-
սիօղ, իզ. քսաուէմ. փէֆէն
փէֆէն օլմա. ֆօրֆէբրմէ:

Hors, հօ-, նխ. բաց ի.
արտաքոյ քան. մաստա. զայրը:
— d'œuvre, ած. չապուկեալ,
չընդելուզեալ (ապամանդ). 2.
արտաքոյ, կից, առընթերա-
կաց (շինուածոյն). 3. յաւե-
լուածոյ. արտաքոյ գործոյն.
ֆաֆըլմաղըլ, ինյօրիրըճֆէլ (խո-
սուա). 2. (պինաֆուան) փէլաղը.
խանըպա. պէրինչէֆ. 3. պօլը
փէլաղը. սաըլ մաստաֆէն օյ-
ղը. սրճըբըլմա:
— d'œuvre, ած. կից իրք.
առընթերք. յաւելուածք. 2.
չոր խորտիկք յետ ճաշի.
հաճադատք. պէրինչէֆ, իլավ
օլան նէսանէ. 2. չէրեզ:
Être — de service, լինել
անպիտան. չլինել այլ եւս
պիտանացու. զայրը ֆա-լըման-
մայա ինըճէֆէ:
Être — de combat, լինել
անգործական պատերազմի.
ճէնէ ինճէյէ ֆատղը օլմամըֆ:
— d'ici, ի բուից առաջ. ար-
տաքս. փէլաղը:
—de page, պզտուելոյ ի հպա-
տակութենէ պատանեկու-
թիւնեն կամ ի քնամտկալու-
թիւնէ. ինքնապլուխ. վատ
հէ-ֆ-ճէրինօֆէն չըֆմըչ. ֆէն-
փէ պօղըսա:
Être — de soi, այլ յայնմէ
լինել. ֆէնօրինօֆէն չըֆմամ:

ատուց · կարգ ինչ նշանի պատուց · Յրամանատա պիր նեվ նիշանի էֆլիէտար բէ-ներկոէ ։

Honnir, հօնիր, ն. անպատուել · յամօթ առնել · նշատակել · բէզէլ կիռէ ։

Honorable, ընօ-ռաբլ, ած · պատուաւոր · վէճարդ · յարդի · 2 · վճռաշուք · փառաւոր · հպարտ · էզգէրլի · ղանը · շէրէֆլի · ֆէ-ռիկոյէ · 2 · ալ-չէհատր ։

Amende —, տ · Amende.

Honorablement, ընօ-ռաբլման, ած · պատուով · 2 · վճռաշուք փառաւորութեամբ · էզգէրի, էլիկոյր էլէ · 2 · ալչաղալ · ասլիանոյի ըլա ։

Honoraire, ընօ-ռէր, ած · պատուոյ · առ ի պատիւ · պատուական · ղա- շէրէֆի ։

—, ատ · վարձք (գրագիտաց, բժշկաց) · ոյոֆ ընէրէ · հոֆֆ · ճէվապ ։

Honorer, ընօ-ռէ, ն · պատուել · վճռարկել · պատիւ առնել · էզգէրի, բէոյէրի կիռէ · շէրէֆ վէրմէ ։

S' —, յ · առանձ պատիւ · 2 · պատիւ անձին հաստատել · փէ՛ոյէ էֆլիէտար կիռէ · 2 · փքնոփչէ ղան ոյոմաֆ ։

Honores (ad), ատ ընօ-ռէս, տ · (անուն) պատուոյ, առ ի պատիւ · էֆլիէտարքեն ։

Honorifique, ընօ-րիֆիք, ած · պատուարեր · պատուաւոր · պատուոյ · էլիէտար կիլիէրինճէ · ղանը ։

Honte, հօնթ, էֆ · ամօթ · 2 · ճշնամանք · ծանոտկանք · խայտառակութիւն · ոյոյ · ոռնոմա · ատ · 2 · ղէ-լլ · բէ-պղիկի · բէ-ռվոյլըֆ ։

Faire — à qn., յամօթ առնել · 2 · կշտամբել · ոռնոպըբմաֆ · պղ-լլ կիլիէրմէ · 2 · էլ-պէ-նէ ռ-բմաֆ · նոպէր վէրմէ ։

Honteusement, հօնթէօզ-ման, տ · ամօթով · ամօթալի

խայտառակութեամբ · ոյոյ, բէզէլկի էլէ ։

Honteux, euse, հօնթէօ, էօզ, ած · ամաչկոտ · ընդամօթ հարեալ · 2 · ամօթալոյծ · պատկառատու · երկչոտ · 3 · ամօթալից · ամօթոյ · խայտառակ · ծանականաց · ոռնոմըլ · ոռնոնըֆ · 2 · ոռնոնըն · ուրը · 3 · բէզէլ · բէ-ռվոյ ։

Le morceau —, պատառ ճաշակեալ ի սկաւառակի · նոպէրա ռէֆէրա ուրնըֆ ֆոլան լըֆմա ։

Les parties honteuses, ամօթոյք · ոռ կէրէկէր ։

Hôpital, օֆիթալ, ատ · հիւանդանոց · 2 · աղքատանոց · անկեալանոց · 3 · առն խրատատ · գարմանոց · խոռհոլար · խոռհէխոռնէ · 2 · ֆոֆըչխոռնէ · իմարէխի · 3 · ինէօֆլոռնէ · ընմարխոռնէ ։

Vaisseau-hôpital, նա հիւանդաց · խոռհէչէր ձէֆէ ։

Hoquet, հօֆէ, տ · հեկկանք · հեծկաձն · ընդէըմա · ընդէըրըֆ ։

— de la mort, հռնչիւն մահվաթաց · ճոռ ընէէնընէրէն խըրըլիըը ։

Hoqueton, հօֆըթօն, տ · առաւտուկ վարագաւորաց · 2 · վարագաւոր · նուխրատկ · նուխրատկ կրկնագաւոր · ղատը խոռռճատը · 2 · զատին · ֆոռհլատ ղատը ։

Horaire, օռէռ, ած · ժամմանեայ · ժամուց · ատոլի · ատոլի փոյէր · ատոլըն ։

Horde, հօռտ, էֆ · վաչկատուն քազմութիւն · հրատ · հէն · խառնազանգ ամբոխ · ձօչէր կէվլէ · ալէրկի · օրնոմ · ղարֆաճըլար ոխրիւոխ ։

Horion, հօռիօն, տ · կատուկը ի գլուխն կամ յատատ · պողնըռ խոխօտ օմռողոռնռ խռռմրռռֆ ռռրմա ։

Horizon, օռիզօն, տ · հորիզոն · ասհմանիչ · ֆիւֆ ։

Horizontal, ale, օռիզոնթալ,

Homologue, ομολογικός. Համաձայնություն (կողմնակից երեքքանակության). բաղդատական. ներքին։

Homologuer, ομολογել, ն. հաստատել վավերական առնել գատաստանաւ. ընդունել օրինաւորապէս։

Homonyme, ομώνիմ, ած. նոյնահնչիւն. նոյնանշան. համանուն. հերոսական. տգիտալ։

Homonymie, ομωνիմի, իգ. հնչակցութիւն. միանունութիւն. անուանակցութիւն. հերոսականութիւն. տգիտութիւն։

Homophage, ομοφագ, ած. համակեր. ընդունակեր. ընկեր երեքին։

Homophonie, ομοφωնի, իգ. միաձայն միաբանութիւն (երգոց). նոյնաձայնութիւն. համահնչութիւն. հերոսականութիւն։

Honchets, ած. Jonchets.

Hongre, հունգր, ած. Cheval —, ձի մատակաւոր. ներներուած. էշ։

Hongrer, հունգրել, ն. մատակել (զձի). (ոչը) ներել. էշացնել։

Hongroyeur, հունգրագործ, ած. յարդարիչ հունգարական մոլորի. ոճով ոսկերչական էլեկտրոն։

Honnête, ընդդ, ած. համեստ. պարկեշտ. 2. վայելուչ. պատշաճ. օրինաւոր. արգար. 3. ազնուական. քաղաքակրթեալ. քաղցր. կիրթ. ողորմելի. ընդհանուր. 2. ճոխ. պերճապանծ. փառաւոր. 3. երեսպաշտութիւն. ներքին. փողոցային։

Honnêtement, ընդդաբար, մ. պարկեշտութեամբ. համեստութեամբ. քաղաքավարի. 2. ցածուկ. շատ խակ. երեք էլ. խոբեբաբար. 2. փոքրիկ. էժան։

Honnêteté, ընդդութիւն, իգ. համեստութիւն. պարկեշտութիւն. գգաստութիւն. 2. վայելչութիւն. պատշաճութիւն. 3. ազնուականութիւն. քաղաքակրթութիւն. քաղցրութիւն. ողորմելիութիւն. 4. ներքինութիւն։

Honneur, պատիւ, արբ. պատիւ. շուք. փառք. 2. համբաւ. պատիւ. 3. պատիւ. բարձ. իշխանութիւն. 4. ազատինութիւն. լաւութիւն. գործ գովութեան. 5. պարկեշտութիւն. սոխի զգուշութիւն. 6. վերջապէս. ընդհանուր վերջապէսց. խղճի. շան. ընդդի. 2. նամ. շան. 3. ծանօթ. փոյթ. 4. ֆոքի-ներ. երկինքի։ 5. ըրդ. նամուս. երեքին. 6. երբամ. երգչի. հերոսի։

Champ d'—, համաստատ. ճշդի երեքանը։

Faire — à..., կատարել. համաստատել. ընդունել. ներել, երբ, փոխոր. ֆոտոգրաֆ երեքին։

Faire — à qn. de qc., ընծայել, պրեզենտ. պերճանք ներեքին ֆոտոգրաֆ ներեքին երեքին։

Se faire — de qc., պատիւ անձին համարել. երեքին շան ասյամբ։

Affaire d'—, կռիւ. 2. վերնամարտութիւն. փոխզրա. 2. ինչ ոչ ինչ ֆոտոգրաֆին։

Point d'—, խնգիր, նիւթ պատուոյ. շան, ըրդ համբերեք։

Damme d'—, տիկին շքաղիր. բերֆեր հանդ։

— funèbre, համդէս յուղարկաւորութեան. գերեզմանի ներշրիֆոնը։

Parole d'—, խոստումն պատուոյ կամ ի վերայ պատուոյ. ըրդ ֆոյնի վրա։

Faire les honneurs, առնել հիւրասիրութիւն. առպինջականալ սեղանոյ. ֆոտոգրաֆիրեի փոտոգ երեքին։

Légion d'—, լեգէոն պատ-

Homicide, ոճրագործ, ած. մարդասպանութիւն. սպանութիւն. 2. մարդասպան. սպանօղ. ոճրագործ եղբայրասպան. ծոմել. 3. ոճրագործ եղբայրասպան. ծոմելը։

Homicider, ոճրագործել, ն. սպանանել (զմարդ). (պիրիպինէ) եղբայրասպանել։

Homiliaire, ոճլիարօ, ած. քարոզածոյլը, գումարութիւն հոգևոր ճառից. վարդապետ։

Homiliaste, ոճլիաստ, ած. մատնանոգիր հոգևոր ճառից. վարդը։

Hommage, օմաժ, ած. պատուհաստիք. հարկ ծառայութիւն. գանանութիւն հպատակութիւն. 2. ակնածանք. հպատակութիւն. ծառայութիւն. 3. նուէր. պատգամ. պատարագ. վերին երկրին. ներքին գործ. 2. բնոյին. իշխան. 3. փիլիսոփայական։

Hommagé, ée, օմաժէ, ած. (երկիր) պատուական հպատակութիւն. հարկատու. ներքին. ներքին բնակիչ։

Hommager, օմաժել, ած. հարկատու. հպատակ. պատուական. վերին վերին. ծոյլ։

Hommasse, օմաս, ած. առնացի. առնական. առնակերպ. երիվիրակ (իշտը)։

Homme, օմ, ած. մարդ. 2. պար. մարդ. 3. կանոնական. պար. 4. տէր. 5. խրատական. ած. 6. պատուական. հպատակ. 7. պար հասակաչափ. հաւասկու. ոտքամ. 2. երիվիրակ ոտքամ. 3. եր. քաջ. 4. ոչ. 5. հեր քո. 6. ներքին. ծոյլ. 7. պարկեշտ. երիվիրակ։

Un bon cœur d'— կամ Une bonne tête d'—, պար քաղցր եւ բարեմիտ. երկի երիվիրակ պիր ոտքամ։

— du jour, պար նորատեր. ոտքամ ոտքամը։

Un — à tout, պար յամենագործ յամենագործ. հեր շէյ երիվիրակ ինչէր պէր տիրակ։

— de couleur, մարդ ի սպիտակ եւ ի սեաւ ծնողաց ծնեալ. ներքին ծոյլ վէ պէյոզ ոճրագործ ոտքամ։

Il y a de l'— partout, անհնարին որ տեղատեղիացմէ զգացեալ է. հին տիրակ հո՛լէ պէշերիյէրիդէն խոլէ գէյիլ։

— marin, ծով ծովու. պէնիզ ոտքամը։

— des bois, պիծաստարգ. կապիկ անծ. մայմո՛ունէ ինչգիմ. պէյիկոզ մայմունն ինձոզ։

— d'affaires, վէքաղայոցու. գանաստապետ. գործատար. էյործակոլ. փեռհեթ. մուլտհոմինիթոզ։

Tuer son —, սպանանել զմէշնաքն իւր. պէզիդինէն երիվիրակ։

— de paille, պար գէռան, անհնարին. պոյոզը ոտքամ։ ինքը։

— de pied, հետեւակ երոյոնէր։

Homme-Dieu, Մարդ եւ Աստուած. իսկն սուրբը Աստուած։

Hommes, ած. յտ. զինուորք. զօրք. 2. ծառայք. գործատարք. ոտքեր. 3. երիվիրակութիւն. կնոյ։

Hommée, օմէ, էի. միօրեայ աշխատութիւն մարդոյ. պէր ոտքին պէր ինանէ ընդունդը. պէր ինանէ էլ։

Homocentrique, օմոսէնդրոէի, ած. կէնդրանակից. համակէնդրան. հերմէրէկ։

Homogène, օմոժէն, ած. համագգի. համացեղ. պէր ոչ. հերմէնօ։

Homogénéité, օմոժէնէիթ, էի. համագգութիւն. համացեղութիւն. հերմէնօլէի։

Homologation, օմոլոկասիոն, էի. ստանդարդեալ համաձայնութիւն. գործերէն վաւերացեալ. հի՛ոփ շէրիյէ խոսոփէ, խոսոփէլոփ։

հատիկաւոր սպանակատատակ գուաման. ֆոսֆէթցիէ. խեցոլէնցիէ. ֆոսֆոլէնթ։

Hiver, իվէռ, ար. ձմեռն. ձմերային. 2. աս. տարի. փըլ. 2. եբլ. ամիս։

Hivernage, իվէռնաժ, ար. ձմերուկն նաւուց. 2. նաւահանգիստ ձմերելոյ. 3. ձմերատեան արօթադրութիւն. ձմերելու փըլէմոսը. 3. փըլեցոյցաճոք լինն. 3. փըլ իլին ընկճի ամբոխ։

Hivernal, ale, իվէռնոլ, աժ. ձմերային. փըլլըֆ։

Hiverner, իվէռնէ, ը. ձմերել. փըլը ձմերուկ։

—, ն. հերկել զերկիր յառաջ քան զձմեռն կամ վասն ձմերան. փըլտուն իլերէ ընկճի ամբոխէ։

S' —, յ. ընդելանիլ ընդցուրան. կալ առաջի յրտոյց. օդառը ալըլմոք։ [ա՛հ։

Ho, հօ, ինչ. այ դուռ. ա՛հ. հա՛յ.

Hobereau, հօպըօ, ար. փոքրիկ ճարակուն ինչ յատիըլտուկիչ. 2. չինական ազնուական. պէր օդ փ՛ըլէ՛ֆ ամֆմաճօ. 2. փերայ ֆ՛ փեպար։

Hoc, հօֆ, ար. խաղ ինչ քարտի. պէր ձեվ փ՛ոլըֆ օյուռնու։

Hoca, հօֆա, ար. խաղ ինչ քախտի. պէր ձեվ փ՛ոմար։

Hoche, հօշ, իֆ. փորուածք. գիծ. կտրօն. փրխիֆ. ըզգալը. ընխիկ ձիլուռը։

Hochement, հօշըմոն, ար. ճօճափուածն (գլխոյ). ալիֆ. (պուլընը) ալլամա։

Hochepied, հօշըֆիէ, ար. յառաջընթաց քայլ յորում ճայիցդ ծռվիս. մարնի ավլամա- պա էլ ամըլան չահին։

Hochepot, հօշըֆօ, ար. յօշածոց խորտիկ այլեւայլ հաւնդրձանօք. պէր ձեվ ֆըչմա։

Hochequeue, հօշըֆէօ, ար. ճօճչուն ինչ. *խաղատանիկ. ֆոչքոֆ ալըլչան։

Hocher, հօշէ, ձ. ճօճափել. շարժել. ալիֆէ. ալըմոք։

—, ը. սանձակոտոր լինել. ինմ ֆըրմոք։

Hochet, հօշէ, ար. կայճի. խաղալիկ ինչ մանկանց. 2. հաճոյք. ցանկալիք. զբօսանք. ընդըրպոք. փիչ ընճիրան ջճոֆ օյուռնճալը. 2. խչնճոք. ընվէ։

Hogner, հօղնէ, ը. տրտնջել. մրմռալ. հօմոբոպանմոք. մըրըլպանմոք։ [փրսախօր։

Hoir, ուար, ար. ժառանգ.

Hoirie, ուարի, իֆ. ժառանգաւճիւն. փրաս։

Holà, հօլա, փլ. այ. ապէ. ի՛յ. հա՛յ. ի՛ղ։

—, ած. շատ է. գադարեա. իլ վերէր. պաս։

Mettre le —, գադարեցուցանել ի կառավարէ. փէօյճ- ղեփն իերէ պաս-բպաս-բմոք։

Hollandais, հօլանտէ, ար. Հոլանդական, Հոլանդերէն բարբառ. ֆինֆոնէֆ ընուռը. ֆինֆոնէֆճէ։

Hollandé, ée, հօլանտէ, աժ. (ռաուայն) խիտ, առկուն. ալիֆ, պոյռնըֆըը (պէրղ)։

Hollander, հօլանտէ, ձ. Հանդերձել (զգերիչն) զօրէն Հոլանդացւոց. ֆալէֆ ընէլ պօբաս ինմոք։

Holocauste, օլօֆօսթ, ար. ողջակէզ. ֆաբպան։

Hologràphe, տ. Olographe.

Holomètre, օլօմէթը, ար. ամենաչափ. գործի ինչ երկրաչափութեան. հէմֆէյմ. ի՛ղի հէռոֆօֆէֆ պէր ձեվ իօլնէ։

Homard, հօմար, ար. ձիճ խեցգետին ծովու. ըռաֆօռ։

Hombre, օնպռը, ար. ապպ ինչ խաղու քարտիսի. պէր ինի-ըլնա ֆաղըֆ օյուռնաճ։

Homélie, օմէլի, իֆ. Ճառ (քարոզական). (ռէլիֆա պոյէր) վառ։

քրմական, սրհնական (նշանագիր)։ Խոսէ Մ՚ը-ԸՐԼԸԼ-ՐԸՆ ալ-ՆԻ ԽՈՀԻՆԱԲՐՈՆԻՆ ՓՈՒԼԱՆ-ՊԸՂԸ (հ-ր-ֆ)։

Hiéroglyphe, ի-ր-ա-լ-ի-ֆ, ա-ր. սրհնադրագիր. խորհրդական նշանագիրք եգիպտացւոց. նուիրական քանդակ. ԼԲ՚ԻԼԻ ՆԵՐՀ-Ո-Ւ։ Մ՚ը-ԸՐԼԸԼ-ՐԸՆ ՓՈՓԻՀ հ-ր-ֆ-ա։

Hiéroglyphique, ի-ր-ա-լ-ի-ֆ-ի-ք, ած. սրհնադրագիր (նշանագիր, պատակեր). նուիրական. ԼԲ՚ԻԼԻ ՆԵՐՀ-Ո-ՂԸ ՊՈՅԻՐ։

Hiéronique, ի-ր-ո-ն-ի-ք, ած. նուիրական. գիւցազական (խաղ). 2. յաղթող ի գիւցազական խաղս. ԻԼԱՀԱՐ ԻՆԸՆԻՒՆԵՔ ՕԼՈՆ (ՕՅ-Ո-Ն). 2. ԻԼԱՀԱՐ ՕՅ-Ո-ՆՈ-Ո-ՊԱ ՀԻ-ՊՈ-ՖՖԵՐ։

Hiérophante, ի-ր-ա-ֆ-ա-ն-ի-ք, ա-ր. քրմապետ ի գիւցազական խորհուրդս. ԱԼ-ՆԻ ԽՈՀԻՆԱԲՐԻ ՊՈՂԸ։

Hilarité, ի-լ-ա-ր-ի-ք, ի-ֆ. զուարթութիւն. ցնծութիւն. ՀՆՆԼԻՒ. ՀԱՂՈՒԹ։

Hile, հ-ի-լ, ա-ր. պորտ ընդոց. ՆՈ-Ո-Ք-Ո-Ւ ՀՔՈՊԿԻՒ։

Hippiatrique, հ-ի-պ-ի-ա-տ-ր-ի-ք, ի-ֆ. ձիաբուժութիւն. ՄՆ ՀՔՈՒՀՆԻՒ։

Hippocampes, հ-ի-պ-ո-կ-ա-մ-փ, ա-ր. յ-ֆ. երիւարք Պասիդոնի. ՓՀՆԻՂ ԻԼԱՀԸՆԸՆ ՄՆԼՈՐԸ։

Hippocentaure, հ-ի-պ-ո-ս-ե-ն-թ-ո-ր, ա-ր. ձիացուլ. յոյժկատարիկ. ՀՔՆՆԻ-ՎԸՐԻՂ. ԵՈՐԸ ՄՆ ԵՈՐԸ ՈՐՈՄ ԻՈՅԱԼԻ ՊՂԻ ՀՈՂԼՈՒՔ։

Hippocras, ա. Hypocras.

Hippocratique, հ-ի-պ-ո-ք-ր-ա-թ-ի-ք, ած. Հպոկրատեան (ուսումն). Հիւօքրաթիկոն. Հիւօքրաթիկոս ՓՈՅԻՐ։

Hippocrène, հ-ի-պ-ո-ք-ր-է-ն, հ-ի-ֆ. աղբեւր Մուսայից. ՂԻՐ ԻԼԱՀԱՐԻՆԻՆ ՂԻՂՔՈՒ։

Hippodrome, հ-ի-պ-ո-տ-ր-ո-մ, ա-ր. ասպարէս. ձիընթացք. ՄՆ ՀՈՅՈՒՈՆԸ։

Hipogriffe, հ-ի-պ-ո-գ-ր-ի-ֆ, հ-ի-ֆ. երիւար ձիեւաւոր. ՓՈՒՈՒՈՐԸ ՄՆ։

Hippolithe, հ-ի-պ-ո-լ-ի-թ, հ-ի-ֆ. ձիաքար. ՄՆ ԽՈՐՄԱԼՈՒԸ։

Hippopotame, հ-ի-պ-ո-պ-ո-տ-ա-մ, ա-ր. ձիագետի. ԱՈՒՈ ՄՆԸ. Ք՚ՈՍՔ ՊԵՐԲՈՒ։

Hirondelle, հ-ի-ր-ո-ն-դ-ե-լ, հ-ի-ֆ. ծիծառն. ՓԸՐԼՈՆՂԸՆ։

Hispide, հ-ի-ս-փ-ի-դ, ած. ճաւաւ. ճաւաւարծի. ՓԸԼԼԸ։

Hisser, հ-ի-ս-ե, ն. վերացուցանել. կանգնել. ձգել (առագաստս). ԻՕՓՈՐԸ ՂԻՒՀԵՒ. ՊԻՒՀԵՒ. ՍԼՄԵՓ։

Histiodromie, հ-ի-ս-թ-ի-ո-ր-ո-մ-ի, հ-ի-ֆ. նաւարկուճիւն առագաստիւք. ԻՒՂԻՆ ԻՆՔ ԻՒՀՈՒՆԻՒ։

Histoire, հ-ի-ս-թ-ո-ր, հ-ի-ֆ. պատմուճիւն. վէպ. պատմագրուճիւն. հիւհօյք. ԼՈՐԻՒ. ՂՈՒՖ։

C'est une —, այդ առնական վէպք են եւ առասպէլք. ՊԻՈՂՆ ՂԻՒ ՊԻՒ։

Historial, ale, հ-ի-ս-թ-ո-ր-ի-ա-լ, ած. պատմական. վիպասուսմ. ՆԻՒՀՈՐԻՆՔ ՀԻՈՆՔԱԼԻՒ։

Historien, հ-ի-ս-թ-ո-ր-ի-ե-ն, ա-ր. պատմագիր. վիպագիր. հիհօյքոճ. ՆԻՒՀՈՐԻՆՃ. ՀԻՈՒՀԻՒՃ։

Historier, հ-ի-ս-թ-ո-ր-ի-ե, ն. զարդարել. ՓՈՆՈՒՄՈՒ. ՆԻՔ ՂԻՒՀԻՈՆ ՔՈՆՈՒ։

Historiette, հ-ի-ս-թ-ո-ր-ի-ե-թ, հ-ի-ֆ. կարճառօտ եւ դիւրին պատմուճիւն. ՓՐՈՍՈՆԸՖ հիհօյք։

Historiographe, հ-ի-ս-թ-ո-ր-ի-ո-գ-ր-ա-ֆ, ա-ր. պատմագիր (առհասնաւոր ի տէրունիւն). ՆԻՒՀՈՐԻՆՃ. ՎՈՓՈՒՆԻՒՀԻՒ։

Historique, հ-ի-ս-թ-ո-ր-ի-ք, ած. պատմական. պատմագրական. ՆԻՒՀՈՐԻՆՔ։

—, ա-ր. պատմական մտաւն, պատմուճիւն. հիհօյք։

Historiquement, հ-ի-ս-թ-ո-ր-ի-ք-ը-մ-ա-ն, մ. ըստ օրինաց պատմուճեան. պատմագրաբար. ըստ պատմագրուճեան. ՆԻՒՀՈՐԻՆՈՒՔ. ՆԱՐԻՆ Ի-ՂԸՔ։

Histrion, հ-ի-ս-թ-ր-ի-ո-ն, ա-ր.

բաւմիեռամբ. բաղխակիս. պախրի ելք. ճգռաւորանք:

Heureux, euse, եօ-եօ, եօղ, ած. երանելի. երանիկ երջանիկ. բախտաւոր. 2. յաջող. յաջողակ. 3. ընտիր. աղնաւագոյն. հոյակապ. ճոխ-ղա-. պախրկը. 2. ապիտան. ճոյեռաւոր. ճգռաւոր. 3. ալ. ճելհաւոր:

Les heureux du monde, մեծատառանք աշխարհի. պիճինիներ:

Heurt, հեօ-, ար. բախիւն. ընդհարտւմն. 2. նշան, ապի ի բախմանէ. առթալմ. ընդելմ. 3. ընդելմտան գալան պէրկ:

Heurter, հեօրդէ, ն. բախել. ընդհարկանել. 2. ընդդէմ բախել. հարտառակ կալ. վիրաւորել. առթալմէ. ընդելմէ. 2. գարշը գօմէ. գօգտանմէ:

—, ն. ընդհարկանել. 2. բախել զգուշն. (պալընը փէվէռա) առթմէ. առթալմէ. 3. գոփառայս առթմէ:

Heurtoir, հեօրդուար, ար. ուռն դրան. ընդելմէ:

Hexaèdre, եկզաէդր, ար. վեցանիստ. խորանարդ. ալիր եկզէտր ճիմ:

Hexagone, եկզակն, ած. վեցանկիւն. վեցանկիւնի. ալիր փէռէկ:

—, ար. վեցանկիւն. ալիր փէռէկ:

Hexamètre, եկզամէդր, ած. վեցոտի (երգ). ընդհինան (գոռիգ):

Hexaples, եկզաբլ, ար. յտ. վեցօրինակը Աստուածաշունչ. վեց յատնական համարձմանուածիւնք Սուրբ գրոց ի վեց էջա. պիճա'ի ճառգարգէն իրեն իրեն գծուալմա ալիր ելք ընդելմէ:

Hexastyle, եկզաստիլ, ած. վեցսիւնի. ալիր պէրէփէլ:

Hiatus, իաթիւս, ար. պատառհուն երկուց ձայնաւորաց առ միմեանս. էր ովվին հարիւրերը իրեն իրեն ելնելու:

Hibou, հիպու, ար. (յտ. Hiboux). բուէ. պոյիռալ:

Hic, հիկ, ար. գժուարութիւն. կնճիռն. ընդհինէր:

Hidalgo, իտալկօ, ար. ազնուական Սպանիացի տերտալ ի բուն ի նախնի զրիաստանէից. ալ իրէ երիտասարդութեան ելնելը իրեն ելնելը ոյլպէս:

Hideusement, հիտէօզման, մ. ահագին. սոսկալի ին օրինակս. էյրէնկճէ, հեյպէնէլի պէր ունալ ելնէ:

Hideux, euse, հիտէօ, եօղ, ած. չարատես. ժանտատեսակ. սոսկալի. գէշ պէրէին. գօրգոնաճ:

Hie, հի, էի. ճաւկն (ատլարկուաց). երբ ունօգմալը. վարէօղ:

Hièble, հիէպլը, էի. վայրի ճանճրատունկ. իտպան ճուրվէրէլ:

Hiène, ռ. Hyène.

Hier, էր, մ. երէկ. գէրան:

Avant-hier, յառաջնդն. պէրան պէյէլ օրէր ին:

D'— en huit, յերիկէ յուճ օր. պէրան օգտէլ:

Hier, հիէր, ն. հարկանել զերկիր ուռամբ, տոփանաս. ունօգմալ ըլա երէրէ պէօյնէ:

Hiérarchie, հիէրարշի, էի. նուիրապետութիւն. քահանայապետութիւն, պատուական. պետութիւն (հրեշտակաց, երկնից). ալլելի'ի հերոսի. հերոսի'ի էնդէռնէի. ազգ:

Hiérarchique, հիէրարշիք, ած. նուիրապետական. քահանայապետական. պատուական. ալլելի'ի հերոսի պօյէր:

Hiérarchiquement, հիէրարշիքմէն, մ. նուիրապետութեամբ. ըստ կարգաց քահանայապետութեան. հերոսի'ի էնդէռնէի ելնելը:

Hiératique, իէրատիք, ած.

2. երեքանկիւնի բազմակալ եկեղեցւոյ. 3. խոշոր վանդակ. ընծաստ սերմնիսես. 2. պէր նեղ ճնճղուկ լսիսանը. 3. խոտ ծածկ:

Hersé, ée, հէրսէ, ած. վանդակապատ (դղեակ ի կիրսս). (ինչպէս խոնդանոս) ծածկեալ ծածկոյթով (սխոյ):

Herser, հէրսէ՛ն. տատիճ. ծածկել զաերմնիսս տատիճանաւ. սերմերս սերմերն. երես դլ ընծաստերը ծորմիսէ:

Herseur, հէրսէօր, ող. տատիճ. որ ծածկէ զաերմնիսս տատիճանաւ. սերմերս սերմերն. երեսէլ ընծաստերը ծորմիսէն:

Hésitatior, եզիդասիօն, իգ. կասկածելն, յապաղն (յընտերցուածի). 2. երկմտութիւն. վարանք. ծուփք. իզիզումն. 2. չհամարձակութիւն. վհատութիւն:

Hésier, եզիդէ, ը. կասկածել. յանդգնել. կասկալ (յընտերցուածն). 2. երկմտել. տատրակաձև. վարանել. իզիզումն. 2. չհամարձակիլ. վհատիլ. վհատ երևիլ. չուշանիլ:

Hétéroclite, եդէօդիդ, ած. անկանոն. այլահոլով (անուն). 3. ծաղրական. անհեդեդ. այլանդակ. տիկերնատրիճ (խօս). 3. ոճով. օրանըզայէզը:

Hétérodoxe, եդէօդօքս, ած. այլադանդ. այլակրօն. այլահաւատ. բռճըզը. խորճին:

Hétérodoxie, եդէօդօքսի, իգ. այլափառութիւն. այլակրօնութիւն. խորճի վերնիոլնէնէ. հաբզեթիկ:

Hétérogène, եդէօժէն, ած. այլազգի. օտարազգի. այլասեր. պաչճա գինս:

Hétérogénéité, եդէօժենէիդէ, իգ. այլազգութիւն. օտարացեղութիւն. պաչճա գինոլիւ:

Hétérosciens, եդէօսիէն, պր. յժ. այլատատերք. այլատատերականք. ախէր ըսդաֆա կէօլէն պրաֆան եհսէլ:

Hetman, եդմէն, պր. ազամկնորդ, ցեղապետ կապազկաց. գնդապետ էէրի:

Hètre, հէդր, պր. ափի. ծայեն պաղնը. ծօշոլ պաղնը:

Heu, հէօ, պր. նաև ինչ բնականաբար. պէր նեղ եհսէ ծայերը:

—, հիլ. բաբէ. ափ. հէյ:

Heur, նօռ, պր. բախտ. երջանկութիւն. պախի. նոլի:

Heure, նօռ, իգ. ժամ. 3. ժամանակ. տատ. 2. վճռն. վախտ:

Être sujet à l'—, չլինել տէր իւրում ժամանակի. ենդրէ վախտին տահկի օլմամէ:

À l'— qu'il est, այժմիկ. արդ իսկ. յայսմ ի սմին ժամու. էնդի. պատ հալրէ:

Chercher midi à quatorze heures, խնգրել գժտաթութիւնս ուր ոչն գտանին. պէրէ հովատա պատատ ադամէ:

Sur l'—, ի նմին ժամանակի. օլ տատխտա:

Pour l'—, առ այժմ. առ ժամն. չէմդիլէ:

Tout à l'—, ի միում վայրկեանի ժամանակի. տահատիկ մի յառաջագոյն. այժմիկ. պէր ինչէքէ՛ն պէր ու եվէլ. պէրէն:

De bonne —, վազ. կանուխ. ընդ այգն ընդ առաւօտն. ինչ. երէկն:

À la bonne —, ի գիպող ժամանակի. 2. քաջ է. ասլ վճիրնդտա. 2. էէր եյի:

Heures, իգ. յժ. ժամք. պաշտօն ժամուց. ժամատատ. 3. աղօթագիրք. ծոշոլպէրը հէր կունէլէ պտատլարը. ֆէրտաղ. 2. ֆէրտաղ էնիտղը. 3. պատտ էնիտղը:

Heureusement, նօռէօզմէն, ած. երջանկութեամբ. յաջողութեամբ. բախտաւո-

Herméneutique, ե-մ-նէ-ու-տիք, ած. (աստուածա) մեկնութեան գրոց սրբոց. «իմաստութիւն մեկնողական գրոց սրբոց» (ֆիլոն):

—, իք. մեկնութիւն գրոց սրբոց. «իմաստից մեկնողական գրոց»:

Hermétique, ե-մ-տիք, ած. հերմետական. բառ՝ գրագործն քնալուածութեան. 2. (կնքելը, փակելը) ի նմին նիւթոյ. 3. (սիւն) մարգագլուխ. իբ-ոյ իմպոյ պոյիր. «իմպոյ». 2. «իմոյ հայոցընչ երկրիդ» (ֆափռնա). 3. ապա պ-ուշը (պերէ):

Hermétiquement, ե-մ-տիք-ման, մ. (փակելով) անդբատին ի նմին նիւթոյ հալելոյ. 2. քայ խցեալ. «իմոյ երկիր հայոցընչ» (ֆափռնա):

Hermine, ե-մին, իք. սպիտակ աքիս. «ֆափռոյ»:

Manteau doublé d'—, կընգմինի. վերարկու դրուագեալ մորթով սպիտակ աքսի. «ֆափռոյ իբրէ»:

Herminé, ée, ե-մին, ած. սեւախայտ (յատակ կնքոյ). «իմոյ նիւթէ»:

Herminette, ր. Erminette.

Hermitage, ր. Ermitage.

Hermite, ր. Ermite.

Hermiaire, հե-մինէ, ած. անկման, թափման (աղեաց). «իմոյ»:

Hernie, հե-նի, իք. թափուածք, անկումն (աղեաց, թոքոց). աղեթափութիւն. «իմոյ»:

Hernieux, euse, հե-նիէ, ե-զ, ած. աղեթափ. թափեալ (աղեօք, թոքովք). «իմոյ. «իմոյ»:

Herniole, ե-նիօլ, իք. բոյս մի օգտակար աղեթափութեան. «իմոյ նիվ ֆիտան»:

Hernutes, հե-նիւթ, ած. յե. մորաւանի եղբարք. բազմականք մնչ. «իրօքնիսթիլոյսը» «իմոյ ֆիլիսոյ»:

Héroï-comique, ե-օյ-ֆօ-միք, ած. դիւցազնական եւ կատակերգական. «իմոյ ֆահրեման իսոյ ֆօմիսթ»:

Héroïde, ե-օյիտ, իք. նամակ դիւցազնական. թուղթ գրեալ չափով բանիւք յանուն ուրուք ի դիւցազանց. «իմոյ ֆահրեման նինի ե-ուլեան ֆ-ուիսթէլ նոյ»:

Héroïne, ե-օյին, իք. կին դիւցազն. դիւցազնուհի. «ֆահրեման ֆոյ»:

Héroïque, ե-օյիք, ած. դիւցազնական. «ֆահֆհանի»:

—, իք. դիւցազնական բանասաեռ դէպ ութիւն վիպասանութիւն. «իմոյ ֆ-ուիսթիւն»:

Héroïquement, ե-օյիքման, մ. դիւցազնութեամբ. դիւցազնաբար. դիւցազունս. «ֆահրեման ինի»:

Héroïsme, ե-օյիսմ, ար. դիւցազնութիւն. «ֆահրեմանը»:

Héron, հե-ռն, ար. ապագին, ճայ ծովու. «իբէլ»:

Héronneau, հե-ռնօ, ար. ձագ արագլի ծովու. «իմոյ ե-վ-ռ-ս»:

Héronnier, ière, հե-ռնիէ, իէ-, -ե. (բազէ) որսորդ ճայից ծովու. «իմոյ ե-վ-ռ-ս»:

Héronnière, հե-ռնիէ-, իք. բոյն, դադարք արագլի ծովու. «իմոյ ե-վ-ռ-ս»:

Héros, հե-ռ, ար. դիւցազն. «ֆահրեման»:

Herpe, ե-ռպ, իք. Herpes marines, իրք բեղեալք յալեաց յատուկն ծովու. «ինիրէ ֆ-ուլ»:

Hersage, հե-ռ-ս, ար. տափելն (զերկիր). «իմոյ»:

Herse, հե-ռ, իք. տափան.

2. մատուռն որ ձմեռէ պիտա-
տոյ. 3. առանձին խոխաշտոց
տրամադրոց. օրէնսդիր ի-
շխանութիւնը. 2. ներգործու-
նութիւնը. 3. ներկայիս հոյլանոն-
ցիներն իւր ֆորտոցը:

Herbière, երպիէր, էն. կին
խոտավաճառ. օրճոս ֆորը:

Herbivore, երպիվոր, ած.
խոտակեր. խոտածարակ (ան-
ասուն). օրէնսդիր էակին (հոյլան):

Herborisation, երպոռի-
զասիօն, էն. խոտաքաղութիւն.
քաղելը, յուզելը խոտա.
օրէնսդիր ներգնաժողովոց:

Herboriser, երպոռիզէ, ն.
խոտաքաղ շրջիլ. յուզել,
ժողովել խոտա. օրէնսդիր ա-
ջոռոմ, ներգնաժողով:

Herboriseur, երպոռիզէօռ,
ող. խոտաքաղ. խոտաքանդիր.
օրէնսդիր ներգնաժողովական, ողոյան:

Herboriste, երպոռիսթ, ող.
խոտավաճառ. ուղեցոյց խոտաց.
2. խոտավաճառ. օրէնսդրիչ ներ-
գնաժողովական, պէտքին. 3. օրէնսդիրն:

Herbu, ue, երպի, ած.
խոտալից. խոտաւէտ. կա-
նաչագեղ. օրէնսդիր. երէնէլսէրէլ:

Herco-tectonique, երքօ-
թէքթոնիք, էն. արուեստ ա-
մրացուցանելոյ, պատնէշս
կանգնելոյ. ներհակներն ֆիննէ:

Hercule, երքիւլ, ող. վա-
հապն. կաշկանդուածն. հզօր.
2. վահապն առասպելական.
ֆոհրիհոնն. պերհոպըր. 3. ճո՛ւթ
ալ բե՛ֆոպիէյե:

Hère, հէր, ող. այր առա-
ասպետալ, հէք, ապաժամանն.
2. խազ ինչ քարտի. պէֆիլ
փիլի. 3. պէր ձեվ փոխադրա-
յաձեռ:

Héréditaire, երէրիթէր, ած. ժառանգական. ժառան-
գեալ. ժառանգուածն. ինքը ժառանգ. ժառանգական.
ժառանգութիւն. ինքնակալութիւն. ինքնիշխանութիւն. ինքնիշխան:

Héréditairement, երէրիթէրման, ռ. ժառանգա-
բար. իրաւամբք ժառան-
գութեան. վարչութեամբ. փրա-
նէլ:

Hérédité, երէրիթէ, էն.
իրաւունք ժառանգութեան.
ժառանգաբարութիւն. 2. ժա-
ռանգութիւն. վարչութիւն. 2.
փրա:

Hérésiarque, երէզիարք,
ող. հերետիկոսապետ. հեր-
ձուածապետ. բոֆըզըլար պաշը:

Hérésie, երէզի, էն. հերե-
տութիւն. բոֆըզըլըք. պիդաթ:

Héréticité, երէրիսիթէ,
էն. հերետիկոսական մոլո-
րութիւն. հերետիկոսութիւն:

Hérétique, երէրիք, ած.
հերետիկոսական. հերե-
տիկոսական. բոֆըզըլը:

—, ող. հերետիկոս. հերե-
տիկոս. բոֆըզ:

Hérisser, հէրիսէ, ն. ծառ
կացուցանել. ի վեր ուղիլ
(գհերս). 2. շուրջ պատել.
ծածկել. (ասլը) պիդճէթ, ե-
պորհոմաք. 2. ներքաշըը ե-
շուտաք:

—, ն. } քաշիլ, ծառա-
Se —, յ. } նալ (հերաց).
(ասլը) պիդիլմէթ, երէրէրմէթ:

Un homme hérissé, այր
դժառաքամիատոյց, անհամ-
բոյր, վէտ. խանաշըլմազ, ներբա
պիր ապամ:

Hérisson, հէրիսօն, ող.
ոզնի. փէրփէ:

Héritage, երիթաժ, ող.
ժառանգութիւն. ինչք ժա-
ռանգութեան. հերս:

Hériter, երիթէ, չ. ն. ժա-
ռանգել. հերս երէմէթ. վարչ
օլմաք:

Héritier, ière, երիթիէ,
էր, ող. եւէնք. ժառանգ. ժա-
ռանգական. ժառանգորդ.
հերսոխոր. վարիս:

Hermaphrodisme, երմա-
ֆրոդիզմ, ող. արձուիգա-
թիւն. երէնոսէլըք:

Hermaphrodite, երմաֆրո-
դիթ, ող. արձուէգ. հէմ էր-
կէթ հէմ գիշի. երէնոս:

Hémorragie, հեմոռաժի, եդ. հոսումն, զեղումն արեան. գան ափա. գան պղտնա։

Hémorroïdal, ale, հեմոռօիդալ, ա. տեղատեսական. տեղատեսութեան. հայասըլ պոյեր։

Hémorroïdale, հեմոռօիդալ, եդ. երակ տեղատեսութեան. հայասըլ գոմարը։

Hémorroïdes, հեմոռօիդ, եդ. յ. տեղատեսութիւն. արիւնահոսութիւն. հայասըլ պոռոռ։

Hémorroïsse, հեմոռօիս, եդ. տեղատես. արիւնավէժ կին՝ որ Աւետարանին ինձիլ չբժիշկ գնաց ծերեան կոչն գոռը։

Hémostatique, հեմոստաթիք, ած. (դեղ) որ գադարեցուցանէ զհոսումն արեան. գան ափսոսըն պինթերիկ (բլան)։

Hendécagone, հենդեգոն, ած. միասանանկիւն. օն ալը գլուխ։

Hendécasyllabe, հենդեգասիլապ, ած. միասանական. միասան տողատակիւր (ատիբերոզին)։ օն ալը հնչիւն (գոռնոն)։ [գլխնիդի։

Hennir, հանիր, ե. վռնռել։

Hennissement, հանիսմանի, ած. վռնռիւն։

Hépar, հեբառ, ած. լեարդ ծծմբոյ. նուիր ինչ. գլուխ գոռա ծերբէ։

Hépatique, հեբաթիք, ած. լերդական. լերդի. գոռա ծերբէ պոյեր։

—, եդ. լերդատունկ. գելէ օղնա. գոյա գընաբը։

Hépatite, հեբաթիթ, եդ. լերդաբորբոքումն ինչ պատուականի գոյն լերդի. 2. տապ, բորբոքումն լերդի. ալը նուիզ ծերկիր. 2. գոռա ծերբէ հարբելին։

Heptacorde, հեբտագորտ, ած. քսար եւթնաղի. նեարդ գընէլի տալ։

Heptagone, հեբտագոն, ած. եւթնանկիւն. նեարդ գլուխ։

Heptaméron, հեբտամերոն, ած. եւթնօրեայ պատմութիւն կամ մատեան. նեարդ յետնէ գլխուխ նոյնպէս գնալ։

Héraldique, հերալտիք, ած. (արուեստ) նշանաց խառնիկան իշխանի պոյեր։

Héraut, հերօ, ած. քարոզ մարտի կամ խաղատուքի եանց. ճենդ սա սուլ խոպերճիկ գլանապ։

Herbacé, ée, հերպասե, ած. խոտերջին. օղնա. օղլոսք օյսանդան։

Herbage, հերպաժ, ած. բանջարք. գալարիք. խոտ. ճարակ. 2. արօտ. մարգ. օղլոսք. հեղիլլեր. 2. օղլոսք. լայըր։

Herbe, հերպ, եդ. խոտ. դեղ գալար. դալարիք. օղ. օղլոսք։

Marcher sur quelque mauvaise —, չար ինչ պատահել. ուժգ. 2. լինել գժգոհ ապրել. լինել գժկամակ. ալը գլուխ գոռաճան. 2. ծանը ազգէն օշմէ։

En —, տակաւին նորագ բուսակ. 2. յոյսով. գոհա հեղնի պղիդիչ. 2. հոպը իլը։

— aux poux, խաղողախոտ. վերնիկ։

— aux poumons, թոքախոտ. ալը նեվ օղ։

Herbeiller, հերպելիե, ե. ճարակել. կնճռի. հոպան գօնաճան օղլանմաք։

Herber, հերպե, ն. տապատանալ. ի վերայ խոտոյ. օղ հոշերինի գերմէ, հոյմաք։

Herbette, հերպեթ, եդ. մանրախոտ գալարի. ինձի գընաս օղ։

Herbeux, euse, հերպէօ, էօզ, ած. խոտալից. ճարակայատ. գալարուտ. օղլոսք. հեղիլլեր։

Herbier, հերպիե, ած. գումարածութիւն խոտոց, անոնց

À la mer haute, } յամեղ
À haute marée, } կամ ի բարձրանալ ջուրց ծովու. տիրելիս ասոյս ի ծովելոյն վրայ:
Haute mer, խոր. ծովամիջոց. կինին. ալեաց. տիրելիս օրիասաց:
Le très-haut, Բարձրեալն. Հոգի նասալ:
Le — mal, լուսնոտութիւն. ժամկացումն յանկարծակի. ի ոտից ընկնել:
Être — en couleur, ունել երեսս կարմիրս. ի ելս ելս մարմնոյ ելս:
Haute trahison, մեծանուն նենգութիւն. սրբանենգութիւն. քրայական յանցանք. տիրելիս ի ոտս ելս:
Le carême est —, անապան են կամ եկեղեցին քառասնորդքն. պահք ելս օրոճ կեն տէր ի ոտս կեն կենդանի:
Mettre le carême bien —, զժուարինս պահանջել. 2. խոտորնակ անապան խրտ. զելս ելս ելս տիրելիս. 3. ելս ի կեն զոհ ի ոտս կեն ելս կենդանի:
Prendre le — ton, կամ Le prendre d'un ton — կամ sur un ton —, բարձրացուցանել զձայն իւր. մեծաձայն բարբառել. տիրելիս ի ոտս կենդանի:
Jeter, Pousser les hauts cris, գոռալ, բղաւոր բառնալ մեծաձայն. ի ոտս ոտ տիրելիս ի ոտս կենդանի:
Mets de — goût, խորտիկ կարի համեղ. պետրոս ելս ի ոտ ելս:
Être — à la main, լինել ձեռնարկակ. լինել ինչ ի բռնելի իւն. ելի ասոյս օրհնի. —, ար. բարձրելի իւն. ծայր. կատար. ի ոտ ելս. ընդ ելս:
Tomber de son —, անկանիլ ի գետին ընդ երկայնութիւն հատակին. 2. սլանալ. լինել սար յոյզ. ոչ ասելս ելս. 3. ալի ի ոտ ելս. ի ոտ ելս. ելս ելս:
Sur le — du jour, գալիք առաւօտ. ելոյն ասելս ելս:
Crier du — de sa tête, աղաղակել առնական զօրութեամբ. պոռնել գոռալ ընկնի գոռալ:
Gagner le —, սրանալ. ելոյս առնել փախչել. ի ոտ ելս:
Regarder կամ Traiter qn. du — en bas, Հայել յոք անպատուով. գնալ ընդ առաջ արհամարհանօք. ելոյս ելս պոռնի. վարձնի:
Parler —, կամ Le prendre —, խօսել, առնել պատասխանի ժպրհութեամբ. ի ոտ ելս ի ոտ ելոյն ի ոտ ելս, ճեղող վերի:
Par —, (երթալ, ձիով) առանձնորեալ. վազ վազ առնել. ընդ ելս ի ոտ ելս:
Aller par — et par bas, փախել եւ ապավինել. ալեաց ելոյս ի ոտ ելս:
En —, անդ ի վեր. ի վերայ. ելոյն ելոյն:
—, ի. բարձր. ի վեր. ի բարձունս. ի բարձրս. 2. (ելոյ) բարձրացին. ի ոտ ելս. ելոյս ելոյ. ի ոտ ելս ելս. 3. ի ոտ ելս ելս ելոյն. ի ոտ ելս.
Être pendu — et court, լինել ի կախաղանի. ասելոյ ելոյ:
Penser tout —, ի վեր հանել զանձնային անկեղծութեամբ, համարձակ. ի ոտ ելոյն ելոյն ելոյ ելս ելոյ:
— et clair, անկասկածելի եւ լուսաւորապէս. ելոյ ելոյ ասելոյ. ելոյ:
— la main, ասժ գին. բառն զօրութեամբ. յաղթեալ հաճոյքն զժուարութեանց. զբոնս. հեր. ալ ելոյ ի ոտ ելս:
— le pied, ան առ գնացող. հոգի. ելոյ ելոյ:
Là-haut, անդ ի վեր. յերկինս. ելոյ ելոյ:

խզուածքն ծովու. 2. գիծ, զարդ ի ձեւ խոյնկան. ականջ նավի ցուցափայտ. 2. այլանունի օդային ոլորտ ընդդէմ ականջի։

Hélicon, եղիկոն, ար. եղիկոն. լեռան Պուսպիկ. Եղիկոնի գոգը. ճոխ եղիկոնեան։

Hélicosophe, եղիկոսոֆ, ար. տեղեակ խոյնկաձեւ գծից. այլանունի օդային ոլորտի ընդունայնութեանց։

Héliocentrique, եղիոսանկրոն, ած. արեւակենտրոն. արեւակենտրոնական (երկայնութիւն գնայուն աստղ). կանոնը ցերեկուանի պատրաստի։

Héliognostiques, եղիոնոսդիք, ար. եւ իք. յտ. արեւագաշտար. աֆիլոպիերիքոլիէր։

Héliographie, եղիոգրաֆի, իք. արեւագրութիւն. նկարը գծագիր։

Héliomètre, եղիոմետր, ար. արեւաչափ (գործի). նկարը դիտանը։

Hélioscope, եղիոսկոպ, ար. արեւադէտ (գործի). աֆիլոպ պիրոպոկիք։

Héliotrope, եղիոտրոպ, ար. արեւադէտ. ան. 2. յասպիս արեւու. քար խնչ. կիրակոս. 2. եղիոպիա եղիոտրոպ։

Hélix, եղիս, ար. ծիր աստղից. գոլորշի ցերեկոյին։

Hellanodices, **Hellanodiques**, ար. յտ. մարտաւարդիրք (յունական խաղս). (ցերեկոյեան օրուանը ընդունած) ալոյ պաշտօնը։

Hellébore, տ. Ellébore.

Hellénique, եղինիք, ած. հեղինեական. յունական. եղինիք. եղինիզ։

Hellénisme, եղինիզմ, ար. հեղինեականութիւն. հեղինեական ապացոյց. եղինոնի եղիզմոս եղինիզմ էսիկլոհ։

Helléniste, եղինիստ, ար. յունալեզու, հեղինեական

Հրեայ. 2. ճոյն հրէացեալ. 3. հեղինապէտ. Ըստ ցեղհոսպիտ. 2. ցեղհոսպիտ ոչնչութիւն փիլոնի Ըստ. 3. եղնիզ ալեքան։

Hélose, եղոզ, ար. շրջանակ արտեւանանց արտաքս. ճոխ գոփողընդն փիլորը գիծանոթ։

Hem, հէմ, մկ. այ. այ գոս. հէյ։

Hématite, եմատիտ, իմ. արիւնաքար. կարմրաքար. գոյն կաղը։

Hématose, եմատոզ, իմ. արիւնանալն մաստցի. արիւնագործութիւն. փիլոսոսեան գանա գիծանոթ։

Hématurie, եմատուր, իմ. մղգելն արիւն. գոյն իլեղձ։

Hémérocalle, եմերօքալ, իմ. շուշան առօրեայ. ալը նկուղ օր-րին զամոպոք։

Hémicycle, եմիսիքլ, ար. կիսաբոլոր. կէս բոլորակ. նիմ պայիրք։

Hémine, եմին, իմ. հիմէն. դարակ. ալը նկուղ եօլնի։

Hémiplégie, **Hémiplexie**, իմ. անդամ մասնաճղի, հիւանդութիւն կիսոյ մարմնոյ. եալը փիլոսոփոսի. եալը պամալ։

Hémiptère, եմիպտեր, ած. կիսաթեւ. եալը գիծանոթը։

Hémisphère, եմիսֆեր, ար. կիսագունդ. նըսֆ եւ փերբ. նիմ փերբ։

Hémisphérique, եմիսֆերիք, ած. ի ձեւ կիսագնդի. նիմփերբիք ալեքսիանոք։

Hémistiche, եմիստիշ, ար. կարգաւոր. կիսատող ատիքերոնին. եալը ալը գոսիք. ճըգըա։

Hémoptyque, եմոպտիք, ած. ար արիւն հազանիլ. գոյն ընդերք։

Hémoptysie, եմոպտիզի, իմ. հազանելն արիւն. գոյն ընդերք։

Hebdomadaire, եբդոմա-դէս, ած. շաբաթական. եր-կիւնեբդրդի. հաֆթա-լըք. հեր հաֆթա օրեն։

Hebdomadier, եբդոմադիէ, ար. շաբաթաւոր. հաֆթա նէօպէլճիսի։

Héberge, եբէրժ, իզ. սահման բարձրաւանդ հա-ստատակաց որմոյն ի մէջ կից տանց. ին-լիէրէ+ պիէլարըն իչ-տաք+լէյէ։

Héberger, եբէրժէ, ն. վանաստուանել. ստանձնել. ընդունել. գօնաք վէր-դէ+. գոգա-լ իլճիդէ+։

Hébété, ée, եբէդէ, ար. եւ իզ. ապուշ. ճանձրամիտ. լաւըրըն. ահմաք։

Hébéter, եբէդէ, ն. ապուշ, ճանձրամիտ գործել. լաւըրըն, ահմաք իլճիդէ+։

Hébraïque, եբրա-իք, ած. եբրայական. իպրանի։

Hébraïsant, եբրա-իզան, ար. եբրայագէտ. սեղեակ եբրայական բարբառոյ. իպրանի լիսանինէ վա-գո-ֆ։

Hébraïsme, եբրա-իզմ, ար. եբրայականուճիւն. եբ-րայական ասացած. իպրանի իս-լիլճհ։

Hébreu, եբրէօ, ար. Եբրայեցի. Հրեայ. 2. բարբառ եբրայեցւոց. Իպրան. Եբհրա-գէ. 2. Լիսա՛նի իպրանի։
—, ած. եբրայական. իպրանի։

Hécatombe, եգ-գաթոմպ, իզ. գոհ հարեւր եզանց. գոհ բազում անասանց. եգ-ղ-ըլըր եսէօգ լօգ հայվան գա-րպանը։

Hécatomphonie, եգ-գաթոմֆոնի, իզ. գոհ, պատարագ յեան գհարեւր ճիշնամիս սպա-նանելոյ. եգ-ղ գէ-լճէն եօղ-գէ-բգէ-+գէն ասնբա օլան գա-րպան։

Hectare, եգդար, ար. եկտար. մէծ կամ կրկին արտա-վար Գաղղիացւոց. Ֆրանսըզ-լարըն պէ-յէ-+ եէր գեօնէ-հա։

Hectique, եգդիգ, ած. ծիւ-բական (ախտ). վէրեմ։

Hectisie, եգդիզի, իզ. ծիւ-բական, մաշատրայական ախտ. վէրեմ. իչճէ ա-ղ-ըը։

Hectogramme, եգդօղ-ամ, ար. հարիւրապրամ. կշիռ իչ-ղ. պէր նէվ եօղ-ղէ-։

Hectolitre, եգդօղէդր-ը, ար. հարիւրալիտր. չափ իչ-ղ. Ֆրանսըզ-լարըն պէր նէվ պա-ղա-գա, եսէօգ չէրտակ եօղ-ղէ-ակ-։

Hectomètre, եգդօմէդր-ը, ար. հարիւրամէտր. չափ իչ-ղ. պէր նէվ եօղ-ղէ-։

Hégire, եժիր-, իզ. Մահմետականուճիւն Տաճկաց (ի փախստեանէ Մահմետայ). հիճրէթլի։

Heiduque, եյդու-գ, ար. հին-քնակամ պինուար սկզբան կամ հետեւակ հուսկապրացի. 2. սպասաւոր հուսկապրական գգեստուք. իչօղ-ղէ-ղ-ը-լէվզն նէգիէր եսէօգ Մ-ճաթ-ղ-ը եայա նէգիէր. 2. Մ-ճաթ-լ-ավրըճա իչչինէլ ը-հագար։

Hein, հէյ, ինչ. զմ-նչ. ա՛հ։

Hélas, էլա(ս), ինչ. բաւական. վայ. եղուկ. ո՛հ. ա՛խ. եա-ղ-ըգ. վա՛յ։
—, ար. վայ. վա՛յ. հայ վա՛խ։

Héler, հէլէ, ն. գոչել, ա-ղաղակել ի նաւ յայլ. պա-լգա իչինէ պա-ղ-ըր-մագ։

Hélianthe, էլիանի, ար. արեւածաղիկ. իչ-ն ը-չ-չէյ։

Hélianthème, էլիանիմ, ար. երիցուկ արեւու. պէր նէվ գա-գ-նէ-ա։

Héliaque, էլիագ, ած. ա-րեւական. (ծագիլն, մտանելն աստղ) ընդ ճառագայթս արեգական. իչ-նէլ գէրնէվ-լէրէ չ-չինագ։

Héliastes, էլիաս-դ, ար. յա-ատենականք Ամ-ենացւոց ժո-ղովէականք ի բացաւայրի ի ծա-գել արեգական. եա-գ Ատի-նացին պէր նէարգ հա-գ-նիչէրէ։

Hélice, էլի-, իզ. կոնք կամ

Harmonique, ա-մ-նէք, ած. դաշնակաւոր. դաշնակական. յօրինեակ. քաղցրանուագ. 2. պատշաճ. համեմատ. ա-հեղ-էլ. ահեղ-ի. խօլ. 3. ա-յզ-ան. դ-նա-ոք։

— , էի. ուսուցին, դիտութիւն դաշնակութեան ձայնից. է՛լի ահեղ։

Harmoniquement, ա-մ-նէ-քեմ, ած. ըստ օրինաց դաշնակութեան. ահեղ. ի ներա-ւ-էրուն դ-ա-մ-պ-նեմ։

Harmoniser, ա-մ-նի-զ, ն. դաշնակել. յարդարել, յօրինել զնայնս. ահեղ-ել-ցնել-մ։

Harmoniste, ա-մ-նի-զ, ար. դաշնակիչ. ահեղիչ. ահեղ-ել-ցնիչ-մ։

Harnacher, հա-ռ-նաչ, ն. հանդերձել, համեստել. զգ-դ-բաատ. պարկերին ի-ա-ծ-ծ-ը ի-ել-էր-մ։

Harnais, հա-ռ-նէ, ար. զէն եւ զարդ. ռազմազինութիւն. 2. ռազմազէն. ռազմ ձիոյ. 3. երիւղք եւ կառք. ի. անօթք, կազմուածք (ա-ր-ա-ր-ա-ց). ալ-ե-ի ի-ռ-ռա-ռ. 3. բանի. ա-ր ի-ռ-ծ-ը-մ. ծ-ջ-ռ-մ. 3. ա-ր ըլ-ռ ա-ր-ռ-ա-ռ. ի. (ձիը) ալ-ի-ի-ր-ի, ի-ռ-ծ-ը-մ։

S'échauffer en son —, խօսել պիրաց ինչ կարի ռաասկու-թ-ե-ամբ. ալիր մալ-ե-հա-մ ի-ա-ի-ր-ի-ն հ-ի-ռ-ո-ր-ե-ն ի-ր-ի ա-ե-օ-ր-ի-մ-ե։

Cheval de —, անդ-ռ-ա-ր. կա-ռ-ա-ձ-ի-գ ե-ր-ի-ա-ր. ա-ր-ռ-ա-ռ ա-ն-ը։

Haro, հա-ռ-օ, ար. աղաղակ ձերբակալ առնելոյ. ի-ռ-ի-ռ-ա-ռ պ-ա-ղ-ը-ր-մ. ի-ռ-ի-ռ-ա-ռ-ա-ր-մ ի-ր-ի-ն պ-ա-ղ-ը-ր-մ։

Crier — sur qn., ընդդէմ յո-գ-ղ-ի-ել. սրամտութեամբ. պ-ի-ր-ի-ն-ին ա-ե-օ-ր-ի-ն-ե- ի-ա-ր ը-ր-ռ ի-ռ-ր-ա-ր-ա-ռ-մ։

Harpagon, հա-ռ-պ-ո-ն, ար. կ-ղ-ի-ր. մ-ն-ռ-ա-կ-ծ-ո-ղ. ի-ա-ի-ռ. ի-ա-ղ-ա-ռ։

Harpailler (se), ը հա-ռ-պ-ա-յ-լ-ի-ե, ն-կ-ա-գ-ել անարգ իմն պայ-մ-ա-ն-ա-ռ կամ գ-ա-ռ-ա-ռ-ի-ե-ա-մ-ի. ա-լ-լ-ո-ք ալիր ի-ռ-ր-ե ի-լ-ե ի-ա-ե-օ-ա պ-ո-ր-ե-ն-ե-ն-ե-լ-ը ֆ-ո-վ-ե-լ ե-ր-ի-ռ-ք։

Harpe, հա-ռ-պ, ի-ռ. տա-ռ-ի-գ. տաղմոսարան. 2. կա-ռ-ա-ն-ք յորմն. 3. շ-ա-ր-ժ-ո-ւն կամ-ո-ր-ջ. ա-ռ-ի-ռ-ա-ռ. ր-ի-պ-ա-ռ. 3. պ-ի-ե-ր-պ ա-ռ-ճ-ե-ր-ը պ-ի-ե-ր-ը պ-ի-ե-ի-ի-ի-ի ի-ռ-ե-ր-ա-ռ. 3. ֆ-ա-ի-ա-ռ ի-ե-օ-ի-ի-ռ։

Harpe, ėe, հա-ռ-պ-ի, ած. **Bien —**, (պատահական) քաջալանջ եւ բարձրաբերաց. ի-ե-օ-ի-ռ- ե-ն-ի-ե վ-ի ա-ր-ռ ա-յ-ա-ի-ե-ր-ը ի-ե-ռ-ա-ի-ռ (ի-ռ-ա-ը)։

Harpeau, հա-ռ-պ-օ, ար. ա-ի-ի նաւու. ի-ա-ն-ա-յ-ա ի-ե-ն ֆ-ա-յ-ե-ի ֆ-ա-ն-ի-ա-ռ-ը։ [gement.

Harpégement, ա. Arpé-

Harper, հա-ռ-պ-ե, ն. բռնան հարեալ պինդ ունել. վախ ոյժ լինել. ֆ-վ-ե-ր-յ-ը-լ ի-ռ-ռ-մ-ֆ։

— , ը. ի վեր բառնալ ձիոյ զի ի յհասին արունիցն առասել քան զիւն. ա-ռ ա-ր-ռ ա-յ-ա-ֆ-լ-ո-ր-ը-ն ա-ի-ր-ի-ռ-ի-ն ե-օ-ի-ր-ը ֆ-ա-լ-ը-ր-մ։

Harpie, հա-ռ-պ-ի, էի. իգա-կ-ե-ր-պ անդգ յաւիշտակիչ (ռա-ա առասպելից). 2. կին ժ-ա-ն-ա-ռ, չ-ո-ր-ա-ռ-ո-ր. ա-ի-ն-ն ի-վ-ի-ի-ի ֆ-ա-ե-ֆ-ը ա-ֆ ռ-ա-ռ. 3. ֆ-ի-ն-ա, ի-ա-յ-ա-ռ-ա-ֆ ֆ-ա-ր-ը։

Harpiste, հա-ռ-պ-ի-ռ, ար. եւ էի. տ-ա-ղ-ա-ռ-ո-ր. ա-ռ-ի-ռ-ա-ռ յ-ե-ֆ-ը։

Harpon, հա-ռ-պ-օ-ի, ար. ե-ր-ե-ք-ա-ր-ձ-էն. ե-ր-ե-ք-ժ-ա-ն-ի-ն (ձ-ր-ի-ն-ռ-ա-ռ-ց). (պ-ա-յ-ֆ-ե-յ-ա-ռ-ը) յ-ի-ն-ե-յ-ի-ն հ-ա-ր-պ-ա-ռ-ը. ը-ձ-ռ-ի-ֆ-ն։

Harponner, հա-ռ-պ-օ-ն-ե, ն. հ-ա-ր-ի-ա-ն-ե-լ, չ-ա-մ-ի-ր-ե-լ ե-ր-ե-ք-ժ-ա-ն-ի-ա-ռ. (զ-ձ-կ-ռ-ա-ռ). ի-ա-ն-ի-ե-յ-ի-ի հ-ա-ր-պ-ա-ռ ա-ռ-յ-ֆ-ի. ա-ռ-ֆ-յ-ֆ-ի։

Harponneur, հա-ռ-պ-օ-ն-ի-ռ-ա-ռ, ար. ձ-կ-ռ-ա-ռ ա-ռ-ի-ռ-ա-ռ. ը-ձ-ռ-ֆ-ի-ն ը-յ-ռ պ-ա-յ-ե-ֆ ի-ռ-ռ-ի-ռ-ի։

Hart, հա-ռ, ար. կ-ռ-ղ. մ-ա-ռ-ղ ռ-ռ-ռ կ-ա-յ-ե-յ-ի-ի. 2. չ-ռ-ա-ն ի-ե-ղ-ձ-ե-յ-ի-ի. ի-ե-ղ-ղ պ-ա-ռ-ա-ռ-ա-պ-ա-ռ-ա-ռ. պ-ա-ռ-յ-ռ-ա ի-ն-ի-ն ֆ-ռ-ռ-յ-ռ-ե-ռ-ե-ն ի-ն-ի-ն ֆ-ա-ռ. 2. պ-ո-ր-ե-ն-ե-ն-ե-լ-ը ի-ն-ի-ն ֆ-ա-ռ. 3. ֆ-ռ-ի-ն-ա-ռ-ա-ռ-ա-ռ

Harde, հարդ, էֆ. հօտ (մի-ևրէաց). երամ (մեղուաց). 2. փոկ, տոմն չանց. (ձիոյ, գաղ) ախրիատիս. 2. գայլաձ. խօլարար:

Hardes, էֆ. յտ. սպասք. հանդերձք. ըմպելի. խոփը. խավոց. բաղէ:

Harder, հարդէ, ե. խստանել, կապել զշուն չորս չորս կամ վեց վեց ընդ միմեանս. ֆրօֆէտլերէն բեօրնիէր բեօրնիէր խոխօ ալիէլար ալիէլար պէրէ պէրլէրինէ պոզլամէֆ:

Harderie, հարդըթէ, էֆ. սպանիական արիւնարբար. խոփանիաց ընէտ ֆան ըռալը:

Hardi, ie, հարդի, ած. համարձակ. յանդուգն. դիմադրաձ. 2. հաստատուն. քաջ. աներկիւղ. 3. լպիրշ. լիրբ. ժխտ. 4. արտաքոյ կարգի. նորօրինակ. պէրճ. 5. վարժ. սգաստ. համարձակ. ախրպէտի. ճիտուր. 2. ֆովի. ֆօրֆատատ. 3. արբեցող. ընձմռղ. 4. այէըրը. ֆիհիկ. 5. ալըշըճ. խիրֆիֆ:

Hardiesse, հարդիէս, էֆ. համարձակութիւն. արութիւն. քաջութիւն. 2. յանդգնութիւն. լրբութիւն. 3. համարձակութիւն, վարժութիւն (ի պրելն). 4. նորօրինակ ազնուութիւն. նորատնչան պայման. 5. ազատութիւն արտաքոյ կանոնաց. ճիտուրքի. ֆօրֆատատլըֆ. ֆէրվօբըաըէ. 2. ֆիհիխլըէֆ. խոխպիլըէֆ. 3. (խօզբտա) ախրպէտլըէֆ, ալըշըճլըէֆ. 4. ֆէվի եվ ապէ հիմիէնլիէ-լիֆ. ատամլըլըէլը պէր ընդ. 5. ֆանատիսան փիլտրը բռախտալ:

Hardiment, հարդիման, ի. համարձակ. ազատապէմ. աներկիւղ. յանդգնութիւն. ախրպէտլիճ. ֆօրֆատատ. ֆիհիխանէ:

Harem, հարէմ, ար. կանանոց. սիկնաւանի ապարանք. 2. կանանի. հարիմ. հարիմլիք. 2. հարիմ. հարիմ հանըմլարը:

Hareng, հարանկ, ար. ծովային տատիկ. ազգ ինչ ձկան. բինիս պալըրը:

Harengaison, հարանկիզօն, էֆ. ժամանակ որոյ տատիկ ձկան ծովու. 2. որս տատիկ ձկան. բինիս պալըրը վրէֆը. 2. բինիս պալըրը վրը:

Harengère, հարանկիէր, էֆ. կին տատիկավաճառ. 2. կին կապեցող, ծախչտող. բինիս պալըրը ատիան ֆարը. 2. ֆուվլաճը, հարֆ ալիըը ֆարը:

Harengerie, հարանկիըրի, էֆ. վաճառանոց տատիկ ձկան. բինիս պալըրը պալարը:

Hargneux, euse, հարնիօ, էօզ, ած. խնա. վէս. կռուասէր. նեխասատ. 2. խածօղ. ձիլաճօղ. ֆիֆիկ. 3. ըռըրը:

Haricot, հարիքօ, ար. լուբիա. դկուղ. 2. խորտիկ ինչ. ֆասուլիա. 2. պէր ձիվ ֆասուլ:

Haridelle, հարիտէլ, էֆ. պրատատ վսիա եւ յոռի. էշէ ինկնիղ գաղատ պօրկիր:

Harmale, արմալ, էֆ. սպանդ. վայրի փեգանայ. տախտակ էնէյէ. հերմէլ:

Harmonica, արմոնիֆա, ար. ապակի ինչ նուագարանի. պէր ձիվ ըլլը:

Harmonie, արմոնի, էֆ. դաշնակութիւն. միաձայն միաբանութիւն երգոց. 2. դաշնակատուր, միախառն յօրինուած. միաբանութիւն. համերաշխութիւն. ահինդ. 2. արձագանգ. իրիրիդ. հի'ա-նի իրիրիֆաֆ:

Harmonieusement, արմոնիէզմանի, ի. դաշնակութեամբ. միաձայն միաբանութեամբ. յօրինակալ կարգաւոր. ահինդ էլէ:

Harmonieux, euse, արմոնիօ, էօզ, ած. դաշնակատուր. միաձայն. յարդարակալ. 2. համերաշխ. միաբան. ահինդէ. 2. արձագանգ. հիրիրիդաֆ:

կանուխ. վաղահասուկ. կանխահաս. վոխ[illegible]ընտան եվնիլ եր[illegible]ինչեն երաիօտ երկինչիլ. ինքվինոք. էլ։

Hâtiveau, հոտիվո, ած. տանձ, որոն վաղահասուկ ալիր նիվ ինքվինոք ուրտոտ, պիչերաո։

Hâtivement, հոտիվըմոն, մ. վաղապոյն. յառաջագոյն քան զժամանակն. վոխինքնոտան եվնիլ։

Hâtiveté, հոտիվըթե, իթ. կանխահասիթիւն. վաղահասուիթիւն. վոխինքնոտան երերէն երկինչիլ։

Haubans, հոպոն, ար. յթ. պարանք կայմին հաստատուած վերուստի վայր առկանգնած պահելոյ. ներինեն ուրիշնի փոչրա- նո-նոճոթ հոլոնիլորը։

Haubergeon, հոպերժոն, ար. փոքրիկ զրահ վերտք. փո-չի-թ չինճիրլոճ ներմիթ։

Haubert, հոպեռ, ար. զրահ վերտք. զրահ. չըրե ներմիթ։

Hausse, հօ, իթ. ինչ մի կամ կատար բարձրացուցանելոյ. մոյճ. 2. ածուանի, առաւելութիւն(գնոյ). երո-թիլիճ էչին փօնո-լան փորլո. 3. (պերհանըն) արնմաթը, երո-թիլճե-թ։

Hausse-col, հօ-փօլ, ար. մահիկ պարանոցի հարիւրապետաց. երրմ ոյ պիչիփ երո-ւ պօլը պօղնչլըչը։

Haussement, հօնըմոն, ար. բարձրացուցանելն. 2. բարձրացուցանելն զուտ ի նշանակ արտաուխթեան կամ ծաղր առնելոյ. 3. բարձրանալն, առաւելութիւն գնոյ. ներօրը փոլորմո. 2. փըչըլըննըէ ներօնիերմէ երաիօտ մոռոսրո երինճ էչին օմո-պանո- ներօրը փոլորմո. 3. պերհոլանմո. պերհոռը արնմա ։

Hausse-pied, հօ-բիէ, ար. լապէ ինչ որ կայ ի վերոյ ոտից ոտիցն. պէր ոյոգ ներո-նոճ պո-բոռ ոտիմաճա։

Hausse-queue, պ. Hoche-queue.

Hausser, հօ-ել, ն. բարձրացուցանել. վերացուցանել. ի վեր առնել. 2. ածեցուցանել, առաւելել (զպինա, զվարձս). երո-փոխլիճե-թ. ներօրը փոլորմոգ. 2. արնըմոգ։

— le cœur, քաջալերել. սրտապնդել. երո-րիթ, ճերաբեր վերոճե-թ։

— les épaules, զուտան ի վեր առնել ի նշանակ արտաուխթեան, ծաղր առնելոյ եւ զխաւոյ. փըղըննըէ, պերհ-թ, ճերհոճըլ էլին օմո-պանըը ներօրը փոլորմոգ։

— le coude, — le temps, շատ քնալ. չօգ երճե-թ։

— le ton, առաւելացուցանել զբարբառ իւր. ուրիշնի երո-ուրլիճե-թ։

Se — sur la pointe des pieds, յառնիմանե յառնել. ոյոգ փորմոգլորընըն ներուրիշնոփ պո-բմոգ։

Le temps se hausse, յառաչի, պայծառանայ օդն. հերմ պանըըյօր։

—, ն. ածել. բարձրանալ. ընդլմոգ. արնմոգ. երո-փոխլիճե-թ։

Haussière, օռիէ-, իթ. պարանք. մեղուխ. հոլոմ։

Haut, aute, հօ, օթ, ած. բարձր. բարձրաբերձ. վերին. 2. մեծ. անչափ. առատիկ. 3. երեւելի. հռչակաւոր. բարձրակաց. 4. մեծամիտ. ամբարտաւան. 5. խոր. 6. մրրկածին. ալէկոծ. 7. թանկագին. երո-փոխ-թ. ներօրթէ. 2. պէ-յէ-թ. ընդ. էնդրոմ. 3. պոլ. նոպիր. մերհո-ր. 4. թիպէր. 5. պերբէն. 6. ֆո-րմո-նոլը. 7. պերհոլը։

Messe haute, ձայնեալ, հանդիսական պատարագ. պինիճիլէ ֆոպոպաս։

Haruspice, ս. Aruspice.
Hasard, հապաղ, ար. բախտ. պատահար. դիպուած. վճաճակ. 2. վտանգ. վիշտ. տագնապ. պոխի. թե-լի-ալ. ֆը-նիլ. 2. ինհլէ-ի:
Corriger le —, խաբել ի խաղալ. օյունդա ալամիմք:
Au —, բախտագի. ըստ բախտին. 2. առանց խորհրդոյ. յախտուն. բաս ի եւ. ի եւ ի լ-ալ. 2. պ-լ-նդ-պէն. ասլ-ֆ-ին:
Par —, դիպուածով իմն. ի պատահարաց. եւ ֆ-ալ:
A tout —, որպէս զիարդ եւ իցէ. գինչ եւ դ-ալ ատյցեն. հեր նէ ի օլաբա օլսուն. հեր պ-վէ-ի-ի:
Livre de —, մատեան դիւ-բագնի գտեալ ըստ բախտի. պ-խի նլի ասմոզ պ-լ-նդ-ֆալ ի-լ-ալ:
Jeu de —, բախտի խաղ. նարտ. պոխի օյունդա. ֆ-ա-ֆ:
Hasarder, հապաղել, ն. դնել, կացուցանել ի վտանգ. 2. առաջի արկանել. ցուցանել. 3. (ներ բան) ի կիր արկանել. ինհլէ-ի-լ ֆօ-ֆ-ֆ. 3. ինհլէ-ի-ֆ ի-ի-ֆ. ֆ-ի-պ-ա ֆ-ֆ-ֆ. 3. (ի-նի ի-պէր) ֆ-ա-լ-ա-ֆ:
— le paquet, զանձն ի կշիռս դնել. ի-ն-ի-ի ինհլէ-ի-ի պ-ֆ-ֆ:
Conjectures hasardées, զաղափարումն յանդուգն կարծիք. ինհլէ-ի-լ. ի-օ-ա-ի ֆ-յա:
Gigot hasardé, մսան ակսեալ ի հոտել. ֆօֆ-յա պ-լ-ա-ֆ:
Hasardeusement, հապաղաբօ-ֆ-ի-ի, ս. զանձն ի կշիռս եդեալ. վտանգաւ. յանդգնութեամբ. ն-ն-ի-ի ֆ-ա-ի-պ-յա ֆօյ-ֆ. ինհլէ-ի-ի նլի:
Hasardeux, euse, հապաղաբօ, ֆօ, ն. յանդուգն. 2. ընդաւակար. վտանգալից. ա-ա-լ-ֆ-ֆ-ի. ն-ի-ի-լ-ի-լ. ֆ. ինհլէ-ի-լ-ի-լ:
Hase, հ-ի, է. ե-գ նապատակ, ճագար. պ-ի-լ ի-ա-լ-ա. պ-ի-լ ապա ի-ա-լ-ա-ֆ:
Hast, ա-ֆ, ար. Arme d' —, զէն մի-ի-ա-ր. ա-ա-ն. ն-պ-ակ. ա-ֆ-ֆ-ի ա-ճ-ա-ն-ա ի-լ-ի-ֆ-ի-ի. ա-ֆ-ի-ի-ա-ֆ:
Hastaire, ա-պ-ա, ա. ա-ի-պ-ա-ր. ի-ֆ-ֆ-ի-ֆ:
Haste, հ-ա-ֆ, է. ա-ի-ֆ. 2. ա-ի-պ-ա-ա-ն. ֆ-ա-ա ի-յ-ա-ն-ի-ե-ա-ն. ի-ֆ-ֆ. 2. ի-ֆ-ֆ-ի ա-ա-ֆ. ա-ա:
Hasté, ée, հ-ա-ֆ-ի, ա-ի. ա-ի-պ-ա-ի-ր-պ. ի-ֆ-ֆ-ի-ֆ-ի:
Hâte, հ-ա, է. ճ-ե-ա. չ-ա-ա-պ. ա-ր-պ-ա-ի-ֆ-ի-ա. ֆ-ի-յ-ի. ա-ճ-ի-լ. ի-պ-ա-ի-լ-ա-ֆ:
Avec —, En —, ճ-ե-պ-ով. ա-ր-ր-պ ա-ր-պ. ա-ճ-ի-լ ի-լ. ի-պ-ա-ճ-ա-ֆ:
A la —, խ-ու-ճ-ա-պ-ա. չ-ա-ա-պ-ա. յ-ա-խ-ա-ու-ն. ա-ֆ-ի-լ ի-ա-ֆ-ի-լ:
Avoir —, Faire —, ֆ-ու-ֆ-ի-լ. ճ-ե-պ-ի-լ. լ-ի-ն-ի ի չ-ա-ա-պ. ա-ճ-լ-ի ի-ի-ա-ֆ. ի-պ-ա-ֆ (դ-ի-ի-ր-ֆ-յ-ի) պ-ե-ա-ր օ-լ-ա-ֆ:
Hâté, ée, հ-ա-ֆ-ի, ա-ի. կ-ա-ն-ի-ա-լ. 2. վ-ա-դ-վ-ա-ի-պ-ա. վ-ա-ֆ-ի-ա-ն-ա-պ ի-ի-լ-ի-լ. 2. ա-ճ-ի-լ-ի-ֆ-ի:
Hâter, հ-ա-ֆ-ի, ն. ճ-ե-պ-ի-լ. ֆ-ու-ֆ-ա-ցու-ցա-ն-ե-լ. ա-ա-ֆ-ա-պ-ի-լ. ա-ճ-ի-լ-ի-ֆ. լ-ի-ն-ի-ֆ-ի. ի-պ-ա-ֆ-ի-լ-ի-ֆ. ի-ր-ի ի-ի-ֆ-ի:
— les fruits, ֆ-ու-ֆ-ա-ցու-ցա-ն-ե-լ, ե-ր-ա-գ հ-ա-ա-ու-ցա-ն-ե-լ զպ-ա-ու-ղ-ա. ֆ-յ-ի-ի-ֆ ի-պ-ա-ֆ-ի-ի-ֆ-ի-ֆ-ի-ֆ:
Se —, յ. ա-ճ-ա-պ-ա-ր-ի-լ. յ-ա-ա-ա-ֆ-ի-լ. կ-ա-ն-ի-ա-լ. ա-ճ-ի-լ ի-ի-ֆ-ի. ի-վ-ի-ի-լ-ի-ֆ-ի:
Hâteur, հ-ա-ֆ-ի-օ-ր, ար. խ-ր-ո-վ-ա-ֆ-ո-ն (ա-ր-ր-ա-ն-ի). ֆ-ի-պ-ա-ֆ-ը պ-ե-ր:
Hâtier, հ-ա-ֆ-ի-ե, ար. ե-ր-ի-ք-ո-ա-ն-ի-ի չ-ա-մ-ի-ֆ-ո-ց խ-ո-ր-ո-վ-ո-ի-ց. ֆ-ե-պ-ա-ի-լ-ի-ի ֆ-օ-յ-ա-ճ-ա-ֆ ա-ճ-յ-ա-ֆ:
Hâtif, ive, հ-ա-ֆ-ի-ֆ, -ի-վ, ա-ի.

Hallage, հալաժ, ար. քաժ, առուրք վաճառականացաց. պողոր երէկ վերկէս։

Hallali, հալալէ, ար. ազաղակ որսորդաց առ ի յայտ առնելոյ թէ պարտաւեցաւ գոջերուն. կէտէ հալաթ ելաւ։

Halle, հալ, էգ. վաճառականաց տեղոց. վաճառանոց. հրապարակ. պողոր. ըստոյա։

Langage des halles, բարբառ առեւտրականաց. գռեհիկ բարբառ. պոյոլը խօսքն պէլէ. օձիտ լեզուն։

Hallebarde, հալեբարտ, ար. գերդաստն. հարդ։

Hallebardier, հալեբարտաւոր. հարդաւոր։

Hallebreda, հալեբրա, էգ. եւ ար. կին, այր անհնդեպ եւ ապիկ. էրէ խօսը խօսելէն ըզն գործը, ապամ. լընիօրն։

Hallier, հալիէ, ար. թաւուտ. 2. պատհապան վաճառականաց տեղոյն. 3. փերզակ. ըստը օրմանը. ըստուտ. 2. ըստը, պողոր պէտճիտ. 3. չերչէճ։

Hallucination, ալիւցինասիօն, էգ. քանդագուշանք. գառանցանք. սոյնիլսմա։

Halo, հալօ, ար. ծիր. քակ (լուսնի, արեգական). (այ, էնէրկ) ագուտը. երիւցիքնօրէ տէր պայէրք։

Haloir, հալուար, ար. տեղի չորացուցանելոյ զկանեփ. փէնդիր գործուածոց երէ։

Halot, հալօ, ար. արջ. առ ճապարաց. ապա նուիրանը էնէ։

Halotechnie, հալօթէքնի, էգ. արուեստ, ուսումն կազմուիլեան ապի. նոաղ նիւթ։

Halte, հալթ, էգ. դադար, կալ գործոյ. 2. կայան, հանդրեւան գործոյ. 3. կերակուր ի հանգչիլ գործոյ. էյլէնտէ. գառուղ. սոփերլէր էլէրէ ինդեհ. 2. ճէտ էրէր. բահուիկահ. 3. ճէտ վէրնիքնօտէ էհճէտ։

Faire —, գտեղի առնուլ. դադարիլ. հանգչիլ. գառուածոյ. ճէտ էնդ. 2. կարկեաց. դադարեա. լուռ լեր. գառ. էրէ վ'երա. 2. եւ վերէր. սաա օլ։

Halte-là ! հալթ-լա, ինչ. արձանացիր. կայ անդ. 2. կարկեաց. դադարեա. լուռ լեր. գառ. էրէ վ'երա. 2. եւ վերէր. սաա օլ։

Halter, հալթէ, ը. կալ. կասիլ. գառուածոյ։

Halurgie, հալէուրժի, էգ. աղագործուածիւն. արուեստ հանելոյ կամ յօրինելոյ զաղ. նուագ խօսքա. նուագ ըստուերա։

Hamac, համաք, ար. անկողին կախեալ. առա գէօչէք։

Hamadryade, համադրիատ, էգ. համադրիատ. յաւէրժահարսն, շահապետ ծառոյ իրիք. պէր ապամ հաւրիւք։

Hameau, համօ, ար. շէն. գեղակ. փէօյճէյկ։

Hameçon, համսօն, ար. կարթ. 2. փուշ կարթաւոր. օլիա. օլիա չէնիչէլէ. 2. չէնիչէլէ պէր գիւղ։

Mordre à l'—, անկանիլ ի կախում (կերպարանօք բանի ինչ) պէտէ նէլմէտ. ալ գառնամ։

Hampe, հանփ, էգ. նիզակառուն. տիգաւուն. տունա կոմ. 2. բուն. կոմուն. ցօղուն. ճըղրաք, հարպա ըզրըղը. առէը. 2. (չէնչէտ) առէը։ — **de cerf**, լանջք եղջերուի. նէտէ նէօփաք։

Hamster, համսթէր, ար. գերմանիկ մուկն. Ալամանիա գառնաք։

Han, հան, ար. խան. իջեւան. խուն. փէրչանագրայ։

Hanap, հանաք, ար. տաշտ ձիճ. գաշխատրան. էրէ գառգահ, փէտաք։

Hanche, հանչ, էգ. ազդր. զիստ. գառչը պօչը. առյտաք։

Hanebane, հանբան, էգ. բանագ սեռ. տունկ հինչ ճիտաշատր. գառա պէնիչէտ։

ատակի. չափորժակաւն. մէ-քուհ. նիֆրիկին գ-ասիահոգի։

Halage, հալաժ, ին. նաւա-քարշուելիքն. ձգելն, քարշելն գնաս. կիսի չիւոյ. իջ-պէտ չիւոյ։

Halbran, հալբրա-ն, ար. ձագ վայրի բադու. իսպան ծովային։

Halbrené, ée, հալբրա-ընէ, ած. բիւսաթափ, վիտրաբեկ (բաժակ)։ 2. խոնջ եւ վատառակ։ 3. պատառատուն հանդերձ-ձիւք. ինչ-յիւրէն գործած խոպ գանագրաբերելի (լահին)։ 3. հիւանդ. ախտած. 3. խոնիք-պաշը գործած, իբրեւ։

Hâle, հալ, ար. խորշակ առաւտեան. շոգ ջերմակիզ. առաւ գալտեան. կիանէլ հա-բարելին. կիանէլին խոփըը ածգոփչելը։

Hale-bouline, հալ-պալին, ար. նաւատոմի անուղղակի. ալըմորըչ կիոփճի։

Hâlé, ée, հալէ, ած. արեգակնակէզ. խորշակած. կիանէլոյն հանի։

Haleine, ալէն, ին. տուբհաւա շնչառ. շունչ. նիֆիկալմա. ալճա. նիֆիկա։

— de vent, սիք. սգոխ. մեղմ օդ. բի-չիարցըփ. ինչը բի-չիար։

Faire des discours, Tenir des discours à perte d'haleine, օգաբանա եւ երկայնադոյնս խօսել. ա-չա-ն ա-չաբըյա պիհա-պէ ածչելէ ածչելոփ։

Prendre —, շնչել. ապի կլանել. նիֆիկա, ածճա-փ ալմափ։

Tenir en —, ունել զոք ի տարակուսի. ի-չեվէլ հալ-պէ պրոփմափ։

Ouvrage de longue —, գործ կարօտ բազում ժամանակի. ըզփ վրիկա ի-հրաո էլ։

Donner — à un cheval, մեղմով վարել զերիւարն. ինը գործն նաև իճարա-բարա-փան ածնչա պէտ ասլ խովալ նիճա-բիճափ։

En —, ի վարժս. ի կրճատութիւն. ի հրատհանգս. մէջտեղ. ինարփ։

Être en —, լինել զբաղեալ. 2. ունել պօրուելիքն կամ յօժարուելիքն. իշէնք, լուընչափա օլմափ. 2. գործելիքի, խոնիքի օլմափ։

Tout d'une —, ի միում ծուա-պի. առանց ընդ միջ հատանելոյ. պէտ ածճա-փա. ածճա-յան. ածճա-յարափ. նիֆիկափ գործել։

Halenée, ալէնէ, ին. շունչ ժանդաշտա. չար հատ. գօփ-մաչ նիֆիկա. ապընչան կիչէն (չիրապ) գօփաաաա։

Halener, ալէնէ, ն. հատանել զշունչ ուրուք. առնուլ զհատ (գերեզման) ուրուք. 2. իմանալ. ճանաչիլ. գօփաալմափ. գօփաաաանա-ալմափ. 2. պա-յմափ. կանգմափ։

Haler, հալէ, ն. ձգել առ ինքն պարան. քարշել պարանաւ. 2. գրգռել զշունս զհետս այլոյ շան կամ զհետս ուրուք. հալմիը գերեզման չիւոփ-մէփ. իչափփ չիւոփ. 2. փըս փըս պիմէփ. գօփչիյէ պալիա գօփ-չէփ իսիօփ ափամ իւիրինէ գօլաա-բմափ։

Hâler, հալէ, ն. կիզուլ. ջերմացուցանել արեգակն. կիանէլ խափմափ, գարարմափ։

Se —, ն. արեգակնակէզ լինել. կիանէլափն խանմափ։

Haletant, ante, հալէթա-ն, նդ, ած. շնչատապառ. ապէ-ապառ. ածճա-յան. ածճա-յարափ. նիֆիկափ գործ։

Haleter, հալէթէ, չ. ջերմանալ. հիւծիծանալ. ածճա-մափ։

Haleur, հալիօ-ր, ար. նաւաքարշ. ձգիչ, քարշիչ նաւու. կիսի չիւոփճի. իւիրիճի։

Halitueux, euse, ալիթի-ւօ, ւօզ, ած. (մարմ) խոնաւացեալ. գոլարշապատ. նիմճի. իսոնի-նէ նիֆիկա վիրինէ կիպի։

tête, Avoir un coup de —, լինել բախած, պակասամիտ. պիր ալ գալէթ օլմակ։

Hache-paille, հալ-քայլ, ած. գործի մանր մանր հատասանելու գլադր. սամանը սաֆած ածաւ ածաւ փշրայաֆած ալէր։

Hacher, հալէր, ն. մանրել. յօշել. մանր հատանել. յօշտալ. 2. հարկանել, ճաճանել կարկոր. 3. վանդակաձեւ նուրբ գիծս գրոշմել. փշրամաֆ. ածաւ ածաւ ելմիչ. եըշտալմաֆ. 2. տօլու խարդ, խնդրբ ան խալ ենիչ. 3. ֆաֆելօլմ ինձ ըզդըզլար խալմիչ։

Style haché, կարճակտուր, անզօր ոճ. ելէչ ելէչ նայիր։

Hachereau, հալըօ, ած. փորրիկ կացին. ելէչ ելէչ պալթա։

Hachette, հալէթ, էթ. տապար փորրիկ. 2. գակուտուրպէլէչ պալթա. 2. ելէթ։

Hachis, հալի, ած. կերակուր է յօշուածոյ մսոյ. եըշտա։

Hachoir, հալըտար, ած. տախտայ մանր յօշելոյ գմիս. 2. գանակ կամ տապար մանր յօշելոյ գմիս. եըշտա նախնած. 2. եըշտա պալթասը. 3. տ. Hache-paille.

Hachure, հալէտա, էթ. վանդակակերպ նուրբ գիծք (ի նկարս. ի քանդակ). (նաւելիւրով, օյմաթա) ֆաֆելօլմիչ ինձ ըզդըզլար։

Hagard, arde, հալար, տարտ, ած. գաժան. խիստ. վայրենի. ուրի. վհիլ. նեղսիր։

Faucon —, բազէ գժտարբնդել, անհամբոյր. կնճռ ալըզլան. խըրլալ չհին։

Hagiographe, ադիօկրաֆ, ած. Livres agiographes, սրբագիրք. աստուածաշունչ գիրք բաց ի Մովսէսի գրոցն եւ մարգարէութեանց. խօսէր ելէրֆիլի։

—, սր. պատմագիր վարուց սրբոց. ի-հրն եվնյա պ-էսքֆի։

Hagiologique, ադիօլօյիք, ած. սրբաբանական. սրբանկան. նուիրական. պատշաճեալ ի սուրբս կամ ի սուրբ իրս. եվնյայ խօսօ չերիֆ մարգալէրէ պայիր։

Haha, հահա, սր. ծակ, պատուհան որմոյ պարտիզի. պուչի պիվրըկօա կեռնիչէ։

Hahé, հահ, մլ. մի անգր. կասեաց. ձայն գադաբեցուցանելոյ գլուն որսականս ի գարաուզել կամ ի կատաղել նոցա. եյլէ։ ևրէ։

Haie, հէ, էյ. ցանկ. մացառք. 2. կարպ. շար. 3. մանճ արօրոյ. չիմ. չուր սիլվրը. 2. ըրտ պիչի. 3. ապան պիրեչի։

Border la —, կարպեալ կալ զօրաց. ատիչը ադըալէրտը պիլէչէկ պաբմաք։

Haïe! հահ, մլ. յառաջ. ձայն ապյորդաց ի գրգռել գպրատս. պէհ։

Et — au bout, եւ ապակիկ մի ի վերայ. եւ առատւել եւս. պիր ալ գահա չէյապկ։

Haillon, հայլօն, սր. ցնցոտիք. կապեբտ. գրչիք. խոպ պօսֆա բռպռ. պէշ չուլը։

Haine, հէն, էյ. ատելութիւն. քէն. թշնամութիւն. 3. հակառակութիւն. պաոպռ. չին. ըրիշ. 2. ըշտիչէր. նէմիչէր. նէֆերի։

En — de, առ թշնամութեան. առ քէն վրիժու. ընդ հէնդն. ֆուրը ըշտա. նէոպէրինի։

Haineux, euse, հէնէօ, էօզ, ած. ատելագօղ. թշնամի. քինայողզ. ախլման. չին ալըճըղտրիչլի։

Haïr, հաիա, ն. ատել. խորշել. չարէալ օլմակ. նիվնիֆ։ ինէնֆֆնէր եմիչէ։

Haire, հէր, էյ. խորգ. քուրձ. չապկի գրձեայ. խօրար ևօրիչէ։

Haïssable, հաիսապլը, ած.

ման. ազգական վարժել. 2. գաւանել, հպատակութիւն հաստատել. կնքումն. 2. խոշոր եկեղեցի:
Habit habillé, հանդերձ տօնական. զգեստ փոխանակաւ. ասքիւր խաւոց. պայմ լիպատը:
Habit, ասք, ար. հանդերձ. զգեստ. ձորձ. պատգօս. 2. ժիկնոց կարճ. բռապտ. խաւոց. փաֆլան. 3. ելոտա սերիր:
Prendre l'—, զգենուլ պահմ. առնուլ զանձամբ հանդերձ վանականի. բահիկ բռապտը կնքել. բահիկ օլմաք:
Habitable, ապրատուչ, ած. բնակելի. ար մարմն է բնակել. ասփին օլտանաւոր:
Habitacle, ապրատիլ, ար. բնակութիւն. յարկ. 2. փայտակաց արկղիկ կողմնացոյցի. ճրփան. 3. կիսիկ փռռուլ առնպրիլտը:
Habitant, ante, ապրաղ, ողջ. ար. եւ էգ. բնակիչ. բնակ. ասփին. երկրի:
Les habitants des forêts, գազանք անտառաց. օրման հոչմանքը:
Habitation, ապրատիւղ, իգ. բնակութիւն. գազարք. կայան. 2. վայր բնակութեան կամ անգաստանի գազիմականի ուրուք. 3. գազիմականութիւն. ասփին օլմա. գծռափ. ճրփան. խաւրտ. 2. նկուփըլ ճրփանը խախտ խռրլտը. 3. փչո՛րի ախերտիկ ընկերին. նոփըլքի:
Habiter, ապրիք, ն. եւ չ. բնակիլ. առնել գազարս. ասփին օլմաք. ճրփանը օլմաք:
Habitude, ապրիտ, իգ. սովորութիւն. ընդհանութիւն. վարժութիւն. կարգաւճն. *սովորութիւն. 2. յօրինուած, կերպարանք, դիր մարմնոյ. 3. բնաւորութիւն. հաղորդութիւն կենաց. խաւոյ. սովորութիւն. ալըշըլըքէ. 3. ընկերին կեսոնիկրիլը, փաստի. հեչյեն. 3. ալինուլըք. խոնարհութիւն:
Habituel, elle, ապրատ. ած. սովորական. ընդհանական. բնաւական. 2. տեւական. միաւորական (չնարհք). խաւոյ, ասքին օլմուլ. ալըշըլըմըշ. հիւրասէր. 3. փիվոր. փիվորլը. ֆասրտիլը:
Habituellement, ապրատիլըմէ, ած. ըստ սովորութեան. սովորութեամբ. հիւրասէր խոշըք. խաւոյ օլմուլ ասքին իլը:
Habitué, ée, ապրատ, ած. սովորական. ընդհանաւ. 2. (քահանայ) օգնական ժողովրդապետի. ալըմըշ. 3. մահալլը փափուշընա խարտըմը (փիշիչ):
—, ար. քահանայ օգնական ժողովրդապետի առանց այլոյ պաշտաման. 2. ծառօք. ընտանի. յաճախորդ. հաճախալը փափուշընա խարտըմը փիշիչ. 2. ալնա. հիւրընկալ:
Habituer, ապրատիլ, ն. սովորեցուցանել. ընդհատուցանել. ալըշըմըշ. ասքին իմանալ:
S'—, չ. սովորիլ. ընդհանալ. 3. հաստատուիլ պիւր բնակութիւն. բնականալ. ալըշմաք. ասքին իմանալ. 2. ընկերանալ, ընկերանա՝ն իմանալ:
Hâbler, հապալ. չ. շաղփաղալ. անծամանա խօսիլ. ինքնագովել. փոշի փռռուլ իմանալ:
Hâblerie, հապալըմ, իգ. անծամանութիւն. պատճառաբանութիւն. պոշտըրլանմաք. խօչենմաք:
Hâbleur, euse, հապալ, էշ, ար. եւ էգ. անծամանի. պատճառական. շաղփաղալ. օֆռռըլնաճառ. խօչենալ. պոշտըրլանալ:
Hache, հալ, իգ. կացին. տապար. սակուր. պալմա. ինքնիր:
Avoir un coup de — à la

—, էն. մերկակրթուԹիւն. ուսումն մերկամտարուկ մըրցուԹեան. ճերկնվանըչէ ճեննին։

Gymnosophiste, ժինօսոֆիսթ. մերկաղաքաղ. մերկիմաստասէր (ի Հընդիկս)։ (Հինոփոխանակ) ըշտլըճ ճեչքոսֆ. խրեան ճեչքոսֆ։

Gymnosperme, ժինօսբէրմ, ած. (տունկ) մերկասերմ. ոպոսֆոսաց ըսխասրըմ (ճեխոան)։

Gynandre, ժինանդր, ած. (տունկ) արձէզէգ. խոանոս (ճեխոան)։

Gynécée, ժինէսէ, ար. կանանոց. հարեմ. տիբրիք. հարիմ։

Gynécocratie, ժինէքօգրասի, էն. կնապետուԹիւն. տէրուԹիւն ուր եւ կանայք մարԹին տիրել. հինոքոսմանիկ ընանոս պոտիւնը տիվլիչ։

Gynécocratique, ժինէքօգրասթիք, ած. կնապետական. հինոքոսմանիկ ընանոս պոտիւնը։ [գամ. ապետ։

Gypse, ժիփս, ար. բաւռ.

Gypsé, ée, ժիփսէ, ած. բաւռից. բաւռաման. ապետը ապետյը խրեըճ (ըսօքրոճ)։

Gypseux, euse, ժիփսէս, ըօզ, ած. բաւռական. նման բաւռ. ապետյը. ապետ ճեխոիրէն. ապետյոյ պէնդիր։

Gypsifère, ժիփսիֆէր, ած. բաւռեր. ապետը։ իչինէն ապետ ընձոն (ռաճէն)։

Gyratoire, ար. Giratoire.

Gyrie, ժիրի, էն. ձեռնաւոուԹիւն. 2. ծռուԹիւն դիմաց. կերպարանակալ ցատ. հօքօգրապետը։ 2. ինչինէն եչիդ պէնդիչ. խոփս ապրը։

Gyromancie, ժիրոմանսի, էն. շրջահմայուԹիւն. հմայուԹիւն չուրջ դառնալով։ թէմիկ պօլապրոք օլան ֆալճըլըէ։

Gyrovague, ժիրովակ, ար. թափառական, ընդվայրագնաց վանական. ինչինէն բահկա-

H.

Ha, հա, ինչ. ա ա. բաշե հա՛ հա՛։

Habile, ապիլ, ած. յաղողակ. ճարպար. հանճարեղ. բաւական. ուռակ. ապչաճան. հնարիրէի. խոթապէի. ֆոփրը։

Habilement, ապիլման, գ. յաղողակութեամբ. ճարպարուԹեամբ. հնարագիտուԹեամբ. խմաւտուԹեամբ. ապաչըէը, ապաուլ իչէ. ապէմանէ։

Habileté, ապիլէթ, էն. կարողուԹիւն. հանճար. յաղողակուԹիւն. ճարպարուԹիւն. ֆոփրըճի. ապահուչէի. ագհոիւճի։

Habilité, ապիլիթէ, էն. բաւականուԹիւն. (ժամանակ) ըսվլը). (վրիւչէ) ֆապիլիչէճի. ինչհոիրճի։

Habiliter, ապիլիթէ, ն. կարօղ առնել. ընդունական, բաւական, առած գործել. ֆապրը իմիչէ. ինչհոիրճի վրիւչէ։

Habillage, ապիլյաժ, ար. հանդերձանք մարդ (հաւուց եւ երկոց). (ած վի ֆապ) իճի իճիմիճրը։

Habillement, ապիլմըմոյ, ար. հանդերձ. զգեստ. ծածկոյթ. խոլոպ. բոպա. իչդիճէ։

Habiller, ապիլիչէ, ն. զգեցուցանել. 2. յօրինել. հանդերձա. 3. ծածկել. պատել. ի. յարդարել. յօրինել. 5. հանել զփորոտիս (հաւուց). մաքրել. ինչդիրչէ. 2. խոլոպ ֆապրաք. պէմիչէ. 3. ֆապատ. ապրճաք. ի. ֆապճաք. ոխճոպէրչէ. 5. (ոչխ բասլոն) պապչըրապէրըճը ըշֆապրաք. իճիմիչէ։

— qn. de toutes pièces, խոսել. ւլկել. 2. չարախօսել. բամպասել. ֆըչֆապէլ։

ձքիղ. պարծ. փէ+էխ-ճէ (խ-ընլահ). 2. ոչընչէ ներսէ-ըէն. փէ-էմէ:

Guinder, կէնդէ, ն. ի վէր ձգել գլուխն մէքենայիւ խիք. 2. կարի հին բարձր ցուցանել. բարձրագոյն յօրինել. ոչէ ուլի էնչ էխ-էչ-ըն ներսէ-ըէ. 2. (-ներ-ընչ-) փէ+ էխ-ճէ էնդէ+:

Se —, ն. բարձրանալ. բարձրամիտ լինել (ի բան). (-ներ-ըէ) փէ+ էխ-+ոէյէ, փէ+ փերդնէ ոչ-ըմ-ը:

Guinderesse, կէնդը-է-, էգ. պարան ի վեր ձգելոյ (գառապատում). (էնլէնընչէրէ) ներսէ-ըէ ընէ+էճէ+ էգ:

Guinderie, կէնդը-է, էգ. բռնագրաւիկ ձեւ. անբնական կերպարան. գործէ ոչէ նոչդ:

Guindoule, կէնդու-լ, էգ. ճախարակ հանելոյ գլուխն արտաքս ի նաւէն. կէ-ի էխ-փէ- ներսէ-ըլ-ոչ-ճ-ը-ըլ-ոչ:

Guinée, կինէ, էգ. տակի դահեկան ինչ Անգլիացւոց. 2. ատաչն ինչ բամբակեայ. կինէ. ոչէ նէվ էնկէլէգ ուլընընը. 2. ոչէ ոչ, ճամպոէ ոչեղէ:

Guingan, կէնկան, ոչ. ատաչն ինչ բամբակեայ. ոչէ ոչ ճամպոէ ոչեղէ:

Guingois, կէնկուա, ոչ. ծռաւճիւն. խիխրուճիւն. 2. խոտորուճիւն. մոլորուճիւն. էյրէնչէ. 2. էյրէնչէ. էռնլըլըէ:

De —, առ իշեղ. խոտորնակ. շէվինէ. էյրէ:

Guinguette, կէնկէթ, էգ. աչխարհասանդ արտաքոյ քան զքաղաքն. 2. փոքրիկ առուն ի չինի. չէհէրոէն փէշըրը ճէյէռանէ էռոչոտ ճօլռու-ճ. 2. փէ-չէ+ փէոյ էվէ:

Guipon, տ. Guispon.

Guipure, կիբիու-, էգ. նկատ բանկրտուճիւն պարտրա-կապ. ճոպարընըլը վէ ընռնրէլոյս ոչէռչէր փէռկէճ էչէ:

Guirlande, կիու-լէնտ, էգ. պսակ ծաղկեայ. շամփրակ. չէչէփոէռ ընաճ. էռրէճռէռ:

Guise, կիզ, էգ. օրինակ. պատման. առվօրուճիւն. ընօրչ. ու-ուու-լ. ոչճրէ:

En — de, իբրեւ. ըստ օրինակի. զօրէն. կիպէ. ճուալէ:

Guispon, կի-ճօէ, ոչ. վրձին ծեփելոյ պնաւ. ճուլոճէոլ ճըրլու-ը:

Guitare, կիտու-, էգ. փառն-

Guitariste, կիտու-էոտ, ոչ. փառնդռնահար. փէրնօրա ըուլռն:

Guitran, կիտու-է, ոչ. կպրաձիւճ. ճուրնօռռ:

Gumène, կի-ժէռ, էգ. պատրան խարտէի. կէփ ոչ-ժրէ հուլռրը:

Gustatif, կի-ոչտոտրէճ, ոճ. (զիղ) ճաշակի. ճաշակական. ը-էճ (-ռինէրէ):

Gustation, կի-ոչտոտէօէ, էգ. ճաշակուռն. ճաշակ. ընռրու:

Gutte, տ. Gomme-gutte.

Guttural, ale, կի-ռէ-ու-լ, ոճ. կոկորդական. կոկորդախօս. ոօղուղ ռոյնէր. ոօղուռռն ընէլէճճէ-ու-ղ օլռն:

Guy, տ. Gui.

Gymnase, ճիճհու-ղ, ոչ. կրճտարան. վարժարան. վարժոց. ներռրէ-ճ. ընուլէհէռնէ:

Gymnasiarque, ճիճհուղէ-ոտ-ճ, ոչ. հրահանգատպետ. ընուլէհէռնէ ռուղըրը:

Gymnaste, ճիճհուոտ, ոչ. ուսուցիչ մրցուճեան. վարժիչ հրահանգաց. փէհլէնէլռնէճ, ընուլէհ ներչէռռէն:

Gymnastique, ճիճհուոտրէճ, էգ. հրահանգք, կրճտուճիւն, վարժք (մարմնոյ). ընուլէհ. հռրէ+էճ ընուլէճ:

—, ոճ. հրահանգաց. ըմբշամարտական. ընուլէճ, փէհլէնէլռնէըլը, ընէռ հռրէ+էճրէնէ հռճոու-ու:

Gymnique, ճիճհնէճ, ոճ. մերկամարմնուճիւն. մերկամարտական. ըմբշական. փէհլէնէլռնէ. ղըռլռճ փէհլէնէլռն (կի-ռրէչէ):

Էմիէ. Էօլ Էօմիէրէ. ԷէէԷպ ԷէԷրէ։

Guidon, Էիօդ, ար. դրօշ. նշան. 2. դրօշակիր. 3. պատուոն, առաքեալն դրօշակրի. 4. առաջնորդ. 5. նշան կոչմանն (յերամ շառաւիղեան կամ ի գրուածս). պայրաք. 2. պայրաքփար. 3. պայրաքփարլըք. 4. ֆըլըղ. 5. (ծովային Էսիօպ Էօղըմ) էրաքնիլանք։

Guignard, ԷիՀար, ար. ագնիս քարտագր. պէր ոյ Էողհար փառաւ։

Guigne, ԷիՀ, էգ. անպղ հալիք. փրողանիյ պէնդէր պէր ոյ ՇոՀըը փէրաղ։

Guigner, ԷիՀէ, ն. հայել կիսադաց աչօք. Էարը փոփոըը ԷօղԷ էէ պոփհոք. ԷօղԷ ֆըէփրոք պոփհոք։

—, ն. հայել գաղտ. գիտել ի ծածուկ. 2. ակն դնել. աչս արձակել. ԷիղԷնՀէ պոփհոք. ԷօղԷնՀէ. 2. ԷօղԷ փէփէ։

Guignier, ԷիՀիէ, ար. անպղ կէռասանէի. պէր ոյ փրողանիյ պէնդէր էէրաղ աղոՀը։

Guignon, ԷիՀօդ, ար. չարաղոզութիւն (ի խաղս). (օյոնփա) բաղ ԷիՀնէՀ, պահըղըէ։ [քարօզի. բօմ։

Guildive, ԷիլիվԷ, էգ. չա-

Guillée, ԷիլԷ, էգ. ապրանի վաղանցիկ. ՇէղԷ ԷէլԷն աղնոք։

Guillage, ԷիլԷաժ, ար. խմբրելը, հառալն գարեջրոյ. արֆա առոյնոռն ֆոյնոմռաը։

Guillaume, ԷիլԷօմ, ար. խաբարուպ. քերթէղ. յղկիչ (գործի). բէնաք. էէղաքէրէք։

Guilledin, ԷիլԷդիհ, ար. Ձի մատակ որ գնայ կողմանակի. ԷղէԷն ԷէղրէյԷն ոյղը ոմ։

Guilledou, ԷիլԷդու, ար. **Courir le —**, ի պառնիկոց, ի կապղանոց երթալ. պաղաԷոնԷյԷ, ֆէնա ԷԷրղէրէ ԷիՀէ։

Guillemet, ԷիլԷմԷ, ար. կրկին ատիս ի սկիզբն եւ ի կատարած վկայութեանց. չակերտ. էէէ ճԷղմ։

Guillemeter, ԷիլԷմմԷտէ, ն. միակել չակերտիւ. էէէ ճԷղմ էղինէ ալմոք։

Guilleret, ette, ԷիլԷրէ, էդ, —ձ. զուարթ. կայտառ. 2. ԹեԹեւ. նուրբ. 3. փոքր մի անհաւասար. հատարճակ. ղէն. ոյղէ. 2. ԷոֆինֆՀ. ԷղճԷ. 3. ալըֆ (ձէօղ). աէրպէօՀճԷ։

Guilleri, ԷիլԷմմէ, ար. ճառագայթաւոր, ճնճղկաց. աէրղԷ ֆռալը ղԷվԷղՀէ։

Guillocher, ԷիլԷօղԷ, ն. զարդարել գծիւք ընդհատզեղտով. փօլաղըֆըը նոֆղաղ ԷոԷօփ ԷղաղֆօվԷ ղըղղըաղ ԷղԷ փօնօղՀոք։

Guillochis, ԷիլԷօղի, ար. գիծք ընդհատզեալք. հիւսուած գծից. փօլաղըֆըը պէղԷփԷր. ԷղաղֆօվԷ ղըղղըաղ։

Guillotine, ԷիլԷօֆին, էգ. մեքենայ գլխատման. պոչ ֆէոՀճէֆ ալԷՀ։

Guillotiner, ԷիլԷօֆինէ, ն. կատարինատել մեքենայիւ գլխատման. ալԷՀ ԷԷ պաղընը ֆէոՀֆ։

Guimauve, ԷիմօվԷ, էգ. տատղատուկ բոյ. ԷիՀ ԷոՀՀէմ։

Guimbarde, ԷիղպառփԷ, էգ. տոյղ երկայն. 2. վինակերգանոյ. ատղան ԷէՀֆ ուրպաղը. 3. աղըղ ՇոմպոՀրաը։

Guimpe, ԷիղՓ, էգ. ճատղկինակ պարանոցի կամ ղանջանոց հատատուտարաց. բոհիպէղէրՓին պօղաղ պէոՀՓիՀէղԷ։

Guindage, ԷիղփաՀ, ար. Ձգելն ի վեր զբեռնեալ մեքենայիւ իւիք. պէր ալԷՀ ԷղԷ ԷէֆէրՓ էօֆրը ղէֆՀ։

Guindant, ԷիղփաղԷ, ար. բարձրութիւն դրօշոյ նաւու. ԷիՀ պոյրաղը ԷէֆէղԷյէ։

Guindé, ée, ԷիղփԷ, —ձ. բարձր (առացուած). 2. պիրճ.

Mots de —, ապտակի, լկտի բառք. ծոփոտ, խոխոպոխ ոխօշլիք:
Venir la — enfarinée, գալ յանխորհուրդս եւ խօլ իմն վատահուհիւամբ. փո-ըխ-նիգիպ վր ոճըլոըցիս կի-վր-նիրիք կիլիք:
Être fort en —, բազում խօսիլ. լինիլ պատրաստաբան ապլ սակաւիկ մի անգգայ. ղէ ոխօյլիկիք. հաղըմիկվոգ լուծին պիր ոգ փնոփոխ օլմագ:
Donner sur la — à qn., ապտակ ածիլ. կառափս հանիլ յերեսս ազրաք. պիրիւինին եւ-ըխ-նիկ ընօգոն, խոհրոգ ոբմակ:

Gueulée, կիօլիք, էգ. պատառ բերանալիր. բերան մի լի. 2. խառնախօսութիւն. պի-յի-ոգ լօգմա. պիր ավօրդ փօլոոոո. 2. խոխոպոխ ոխօշլիք:

Gueuler, կիօլիք, ն. շաղփափիլ. բարբանջիլ. 2. ապտանջիլ մեծաձայն. բողոքիլ. կիվիպիլ, լռիոպանըգէ կիմիգ. 2. հայիըրարոգ շէ-ևօյկըն կիմիգ. փոր ե- ֆիբնոգ կիմիգ:
—, ն. ունիլ (շան) գնապատառուակն ատամնամիջք. (ձիօձկ) ընավանը փիշկիրեյկ ընոհմագ:

Gueules, կիօլ, ած. յգ. կարմիր գոյն, երանգ (ի կնիքս). ֆըմըշը րիներ, պօյօ:

Gueusaille, կիօշայլ, էգ. խառնամուճ ամբոխ. խառնիճաղանճ. մուրօզ. ապլոգ, փիլիններ ընոփըմը:

Gueusailler, կիօշայլիկ, ն. մուրօզ, ծուափառական շրջիլ. փիլիններ. խօվարտալըգ կիմիգ:

Gueusant, ante, կիօշոն, անք, ած. Gueux —, մուրացիկ. փիլիններ:

Gueusard, կիօշոռ, ած. մանուկ մուրացիկ. փիլիններ ղօճոռ:

Gueuse, կիօշ, էգ. երկամիճաղալ ապլ ոչ գտնալ. 2. կին լկտի. բոզ. խոռ փոփիր. 2. ֆիճնա գտրը. ֆոհիլիք:

Gueuser, կիօլիք, ն. ն. իմոյր շրջիլ. մուրանալ. փիլիններ կիմիգ. փիլիններ:

Gueuserie, կիօշըրի, էգ. աղքատութիւն. ծուռութիւն. 2. մուրոզութիւն. 3. չնչին, դոյզն իրք. խօոոլը. ոխֆիլիք. 2. փիլիններ. 3. պօշ, այդ օյոն շէյ:

Gueux, euse, կիօ, կօշ, ած. աղքատ. հէք. չքաւոր. կարօտեալ. ֆոֆորիկ. ոխֆիլ. ոհհիճ:
—, ած. մուրացիկ. 2. անառակ. պատարկաուն. նենգաւոր. փիլիններ. 2. չոփըն. խօվարտոս. հիլիփոր:

Gui, կի, ած. տունկ ինչ աստղնձաքեր. կօփոխ ագռաճը:

Guichet, կիշէ, ած. դռնեակ ի մեծ դրան (բանտի, բերդի). 2. դռնեակ պահպանոց. 3. պատուհան ի դրան. պի-յի-ոգ ֆոֆոո- էլինոփ ոշըլմըշ փիոնիգիրիք:

Être pris au —, լինիլ ձերբակալ անդէն ի խուսափիլն. ֆոշմա ե-պիրիկոփ էոհն ընոընոմագ:

Guichetier, կիշըթիէ, ած. պատուար բանտապահաց. շընփոռնիգը ոոլոշը:

Guide, կիփ, ած. առաջնորդ. ճանապարհացոյց. բըշըոշ. ին-րշիր. փիլիններ:
—, էգ. փակ երասանակի երփատրաց չծխլաց ի կառս. ագոպս ոմլարըն ֆոյըշ ե-ոլիրը:

Guide-âne, կիփ-ոն, ած. ասոնցոյց փոքրիկ. 2. ապիսառակ ճեռրավարժից. փի-յի-ոգ ե-ոշ-ին- ընոփշիր. 2. ե-ոմիբ ե-ոգիրոգ կոփիգ ե-ոշըշը ընոխնիք:

Guider, կիփ, ն. առաջնորդել. ճանապարհացոյց լինիլ. վարել. բըշըոշիլ

պիտանոց ի վերայ տանելոց. ակ-ոցն է-ուկոյ. 2. ըմբ-ոշ. ինխինոփօշ. ճիհաննի-ոմ։

Guerre, կո-, է. պատե-րազմ. մարտ. 2. պինատրու-թիւն. տեղեկուութիւն մար-տի. 3. կռիւ. հակառակու-թիւն. ճին-ի. պէօյի-շ. 2. ճին-ցիւնի. ո-ուերկի. 3. պո-ղ-ղ. նիզ։

Aller à la petite —, ա-պատակ գնալ ասկառաձեռն գնդաս. ոչ ո-ուերբ եւ ըմբ-ոշ-ընկերաց կիմնի։

Faire la — à, ծաղր առնել. 2. յանդիմանել. մոխոցի կիմնի. 2. ինոշէր վերմի։

Faire bonne —, մարտ տիկ մարդատիրաւթեամբ. 2. գնալ կամ գործել ընդ ուժիք պա-տառով կամ առանց նենգու-թիւն. ինոռանիյկինի ճին-ի ոի-րմի. 2. ըրդիհնիւնայի ի-ոխոտ խոնիռոնի կ կոյ կիմնի։

Faire la — à l'oeil, գիտել քոյ զաճինային ընթացս ո-ատիին. խոսիինին հիբ պէր հո-րի-իկինի եյէ կիօզինիմի։

Faire qc. de — lasse, առնել ինչ յեա բազում հակառա-կութեան. չօի ի-ուրը ի-ո-ի-ոն ոճրո կինի։

Nom de —, անուն առնոյ զանձամբ ի պինատրութեան. 2. առա, պաճուճական անուն. 3. անուն ծաղր եւ նախա-տանոց. ո-ուիրի-ի ինո. 2. ինոն, ինոիմ ո-ո. 3. պէրինի ի-ոիրմիշ չոզոգ։

Guerrier, ière, կո-իի, ի-, ո-. պատերազմական. ճինի։ —, ո-. պատերազմող. մարտիկ. զինուոր. ճին-ցի։

Guerrière, կո-իի-, իի. սիռատանի. կին պատերազմող. ճին-ցի ի-ուրը։

Guerroyer, կո-ո-ոյի, չ. պատերազմել. ճին-ի կինի։

Guerroyeur, կո-ո-ոյիօ-, ո-. պատերազմատէր. ճին-ճի. ճին-ի հոբինի։

Guet, կի, ո-. գիտելն. լրտեսու-թիւն. պահ. 2. գի-շերապահք. պահպանու-թիւն գիշերոյ. 3. պարեկապանք. պահակապանք. 4. պահակ. պահանորդ. 5. գիշերապահ անձնապահք. կիօզիյիչ. կիօզ-ճի-կի-ի. ի-օզ-կի-ի. 2. կիճիկ նիվղկին պէր կիմնի. պէր-ճիկի-ի. 3. ի-օզ. ի-ոբոզո-չ. 4. նիվ-պէնճի. նիվղկին պէրկիյկեն նի-ֆիբ. 5. կիճիկ պէրկիյկեն չո-հանիկ ո-ուերբի։

Être au —, պահ առնել. 2. պատանակալ լինել. պէր-ճի-կի-ի կինի. նիվղկին պէրկիմի. 2. ֆո-ոոոպ պէրկիմի։

Mot du —, նշանապատան. ֆոբօլ։

Se donner le mot du —, մտա-պանել ընդ մեմնոյս. լինել ի բանի. պէրկիշմի. ոկօշ պէր կինի։

Guet-apens, կիբ-ոֆոն, ոբ. գապան. գապանակալու-թիւն. 2. գաւաճանու-թիւն. մատնու-թիւն. պո-ղոֆ. ֆո-ոո. 2. հիկի. խոյինի։

De —, նենգաւ. գաւով. հիկի, պօլոգ էկ։

Guêtre, կիբ-ը, է. կօշիկ ինչ. պէր նիվ չինի։

Tirer ses guêtres, երթալ. մեկնիլ. կինի. ոյրըմֆ։

Laisser ses guêtres quelque part, մեռանիլ. կօզի։

Guêtrer, կիբ-կ, ն. ապա-ցանիլ կօշիկս. չինի կիյպէրի։

Guetter, կիբկ, ն. գիտել. նկատել. 2. ապատել յանցս. գապանիլ. կիօզկինի։ կիօզ-կի։ 2. կօզոս պէրկի։

Guetteur, կիբկիօ-, ոբ. գէտ. պահանորդ. կիօզճիո-. պէրճի։

Gueulard, arde, կիօլո-, ո-ո, ած. շատակեր. բար-ձրաձայն չառաչող. ղանղան։

Gueule, կիօլ, է. որկոր. բերան. երախ. պօղոզ. ոչըղ։ — fraîche, որկորեայ. պօ-ղոզաբեր։

Gruyer, ère, ի֊ի֊յ֍, ի֊, ֊ած. Faisan —, փասեանի նմանող խոշոր. ի֊բնայս պինդ ու ախ֊յ֍ած։
Faucon —, բազէ որսորդ խոշոր. ի֊բնա ավելցը ոչնճաս։ —, ար. աւազատէր, բնաւոտէր անասուն. 2. դասաւոր անասուն. օրմանը պալահիպ. 2. օրման գործը։
Gruyère, ի֊ի֊յ֊, ար. տզզ ինչ հնդեւրասական պանրոյ. պէր ոչ փքնէր։
Gué, ի֍, ար. հուն. լայնս ի֍ էլի֊ խէրի։
Sonder le —, ծանծուկ փորձ փորձել վասն իրաց ինչ. քննել գհնարաւոր գէպս. ի֍ի֊ ի֊ճի֊ի֊ս֊պ֊ խոնի֊. պէր ժա֊ լահոլը խոնրանը խոփ֊ած։
Guéable, ի֍ապ֍, ած. ծանծաղ. որ ունի հուն. ոչ֍ ի֍ի֊ի֊ի֍։
Guèbres, ի֍պ֊ը, ար. յժ. կրակապաշտք. ի֍ի֊ր. ոնի֊ի֊ ի֊ափանչար։
Guède, ի֍պ, ի֊. պ. Pastel. 1.
Guéder, ի֍պ֍, ն. յանչափս յապտեցուցանել. ի֊ը֊ ապա֊ ի֍ի֊ր֊ի֍ ի֊ի֊ր֍֊։
Guéer, ի֍, ն. ճանալ, լուանալ, ողողել ի ջուր. ի֊յ֊ապ֊. ա֊յա ա֍֊ապ֊. ը֊ի֊ապ֊։
Guelfe, ի֊ի֊, ար. կուսակ. կից քահանայապետի ընդդեմ կայսերաց Գերմանացւոց. Ա֊ապ֊ ի֊ի֊ր֊ի֍֊ը֊ ը֊ար֊ի֊ ֊ապ֊ը ի֊ապ֊ ապ֊ի֊ի֊։
Guenille, ի֊ն֊ի֊, ի֊. գը֊դիք. ցնդաւոիք. կապրա. 2. շնչին ինչ. անասի խրք. ի֊ոփ պի֊ոփ֊ ը֊ապ֊. պիպ֊ ֊ար֊ը. 2. պ֍, ծ֊ի֊ը֍ ի֍ի֊։
Guenilles, ի֊. յժ. հանդերձք պատառատառուն֊ի֊ի֊ի֊ի֊ի֊ի֊։
Guenillon, ի֊ն֊ի֊ի֊, ար. գրգիաւոր. կապրատիկ. պիպ֊ ֊ար֊ա֊. ֊ա֊ի֊ր֊։
Guenipe, ի֊ն֊ի֊, ի֊. կին անառակ, ապտակի. 2. ըստ. ա֊ի֊ի֊, փէրի֊ ֊ար֊ը. 3. ֊ահակ։
Guenon, ի֊ն֊, ի֊. կապիկ ինչ տանաւար. 2. մատակ կապիկ. 3. կին ժանտասիրի֊. 4. հերատուակ. ըստ. պէր ոչ ֊ա֊յա֊֊ի֊ա֊ ճայճան. 2. փէրի ճայճան. 3. ֊ի֊ի֊ ի֊ր֊ի֊ն ֊ար֊ը. 4. ֊ահի֊ի֊։
Guenuche, ի֊ն֊ի֊, ի֊. մատակ կարիւն կապկի. ֊ի֊ի֊ի֊ փէրի ճայճան։
Guêpe, ի֍ի֊, ի֊. բրէտ. պիծակ. ի֊ապան, ի֊ի֊ի֊ ար֊ը֊։
Guêpier, ի֍ի֊ի֊, ար. բոյն բրիտաց, պիծակաց. ի֊ի֊ի֊, ի֊ապան ար֊ը֊ ֊ա֊ի֊ը֊։
Guerdon, ի֊ա֊ա֊ի֊, ար. վարձք. ի֊ճ֊ի֊ի֊։
Guerdonner, ի֊ա֊ա֊ն֊, ն. տալ գվարձս. ի֊ճ֊ի֊ի֊ վ֊ր֊ա֊։
Guère, } ի֊ա֊, ա. Ne —,
Guères, } սակաւ. ոչ բազում. ոչ կարի. ապ. ֊ի֊ի֊։
Ne — que, գրեթէ ոչ բայց եթէ. գապցնա ճայն. հ֊ա֊ն ապ֊ի֊։
Guéret, ի֍ա֊, ար. երկիր մշակեալ եւ ոչ անբանեալ. երկիր դաստարկ. 2. արտ. անդաստան. ի֊ի֊ի֊ ա֊ր֊ի֊ի֊ ի֊ի֊ի֊ ի֊ի֊ի֊ ի֊ի֊ի֊ ի֊ի֊ի֊։
Guéridon, ի֊ի֊ի֊ի֊, ար. բազմոց աշտանակի. ի֊ա֊ի֊ ֊ի֊ի֊ի֊ի֊ ի֊ի֊ի֊։
Guérir, ի֊ի֊, ն. բժշկել. բուժել. ի֊ի֊ ի֊ր֊ի֊. ապ֊ի֊ա֊. պ֊ի֊ի֊ա֊ի֊։
—, ն. } բժշկել. առողջա֊
Se —, յ. } նալ. ապաքինել. ի֊ի֊ ապ֊ի֊ա֊. պ֊ի֊ի֊ի֊։
Guérison, ի֊ի֊ի֊ի֊, ի֊. բժշկութիւն. առողջութիւն. ապաքինութիւն. ի֊ի֊. ապ֊ի֊ա֊։
Guérissable, ի֊ի֊ի֊ապ֊ի֊, ած. բժշկելի. ի֊ի֊ ա֊ի֊ա֊ա֊ի֊ի֊. ի֊ի֊ի֊ի֊ի֊։
Guérite, ի֊ի֊ի֊, ի֊. խուց պահանորդաց. 2. առանձին.

Հանել զպատճէն (վճռոյ իրիք)· (տէր լուիր) ետ-ի-ի տալ-տ-ի· Նոյնիսկ-ինչ լսել-տ-ի։

Grotesque, ի-ո-տ-ի-ի, ած· ըստ մոլ նկարեալ· մոտացածին, նորօրինակ, սյլանդակ (պատկեր)· 2· ծաղրալից· անհեդեդ· նորանշան· ամէն տէր լեալ ելի նոյն օյնանալ (ո-ո-իրի)· 3· ի-ի-ի-ի· տո-ի-ո-ր· այէերը։

— , ա-ր· կաքաւիլ խեղկատակ· տանիսաբա խօրս ինչ-ի-ի-ի։

Grotesquement, ի-ո-տ-ի-ի-ի-ի, ի· ծաղրալից օրինակաւ· նորօրինակագոյնս· անհեդեդա· տանիսաբ, այէերը տէր ինչ ելի։

Grotte, ի-ո-տ, ի-ի· այր· անձաւ· ար· տալ-ո-ր։

Grou, ի-ո-ո, ա-ր·) քարտա-ո

Grouette, ի-ո-ո-ի-ի-ի,) հով· ի-ի, ի-ի·) կալ-ճ-ո-ո գերան· ինչ-ո-ի ի-ի-ի-ի։

Grouillant, ante, ի-ո-ո-յ-ի-ա-ի, ա-ի-ի, ած· ար եռալ· խլրտող· կայտառ· փայլուն· հովտ-ի-ի։

Grouillement, ի-ո-ո-յ-ի-ի-ա-ի, ա-ր· կարկառումն յորովայնի· պ-ո-ի-ի-ի-ի-ի-ի-ի-ի-ի-ի-ի-ի-ի։

Grouiller, ի-ո-ո-յ-ի-ի, ն· շարժել· խլրտել· 2· եռալ, զեռալ (արդանց)· 3· երբ-ի-ի· գողգոջել (գլխոյ)· 4· կարկառել (աղեաց)· ի-ի-ի-ի-ի-ի-ի-ի-ի-ի-ի-ի-

ն. պաշարճ կերակուր. առատ խրախ. 5. շերտով վերնիսի. 6. պէր նիվ օվեր։

En —, ած. միանգամայն. միաշտապին. միահամուռ (վաճառել). 2. ի հարեւանցի. խառն ի խառնն. ընթերան. կիսիւրիս. 2. խառնիճաղ։

Tout en —, ընդ. ամենայն. միայն. հիւթ պէրպէրն. ընթեր. խուրձնըդ։

Gros de Naples, կերպաս նեապոլսի առատարտպոյն քան զանգուս. իրարընթերը. պէր ուղ ճարֆիս։

—, ած. բազում. յոյժ. չափ։

Coucher —, խապալ բազում արձանիմ. 2. մեծամեծս կատարել. զմեծամեծաց ճառել. չափ օվէր ինչ օյնամոթ. 3. ֆուրն ֆուրն կինոփ. պիւյիւ պիւյիւ սիուլիոփ։

Gros-bec, իս-պէք, ած. (յտ. — — —s). թռչուն մի մեծակառոյց. պիւյիւ իսկ պէր նիվ ֆուլ։

Groseille, իսկիյլ, էփ. հաղարջ. ֆրինփ իսկիփս։

— à maquereau, } փշալից
— verte, } խաղող. պէրէն իսկիփս։

Groseillier, իսկիյլիէ, ած. հաղարջենի. 2. առանկ փշալից խաղողոյ. ֆրինփ իսկիփս ֆիփանը. 2. պէրէն իսկիփս ֆիփանը։

Grosse, իս, էփ. յղի. 2. երկատառան տառք. 3. մեծ պիր (նարօտ սկատպաց). ն. օրինակ, պատճէն, արձանապիր (գաշանց). հաֆլիք. 2. իրաստա. ծն իւէ պուշինա. 3. (ըցնուելորըն խոպորդը) պիյիցիփ խոպը. ն. (ֆավլ) առաքինի, ընէրլիչ խօրնիչի. նուսիս։

Grosserie, իսուրի, էփ. խանչարապոյն կապմուածք յիրկամիտ. 2. վաճառելին բազմատեսակ, միահաղոյն. պերփերքեն խոփըլըը ֆուպա էլլեր. 3. ըզգանուս պէրպէրն առնիս։

Grossesse, իսուսիս, էփ. յղութիւն. ժամանակ յղութեան. հասկերէփ. հասկերէփ վոփիը։

Grosseur, իսուսեր, էփ. մանձրութիւն. յաղթութիւն. մեծութիւն. 2. ապտաւին. ֆուլընըփ. պիյիսիփ. 2. ընչ. ֆուպուրճըփ։

Grossier, ière, իսուիէ, ը, ած. մանձր. 2. խոշոր. խերդակապոյն. 3. չինակեան. ամարդի. ֆուլըն. 3. ֆուպ. 3. ֆուպ. խօզուն։

Marchand —, վաճառականն որ վաճառէ բազմատեսակ միահաղոյն. զգուս պէրպէրն առնուն պուշէրլիուն։

Grossièrement, իսուիէրման, ած. խոշորապոյնս. չինակեանապոյնս. 2. համառօտիւք. ի հարեւանցի իմն. ֆուպուն. փիյիչիփ. 2. հանրնուսիւք. խօզուն։

Grossièreté, իսուիէրէփ, էփ. խոշորութիւն. մանձրութիւն. 2. ամարդութիւն. վայրենութիւն. չինակեանութիւն. 3. ամարդի, խիստ բանիք. ֆուպուլըփ. ֆուլընըփ. 2. փիյիչիլիփ. խօզունըփ. 3. խօզուն, խօրիսպ պիյիչ։

Grossir, իսուիր, ն. մեծացուցանել. առատնալ. աճեցուցանել. առատարացուցանել. 2. մեծ երեւեցուցանել. 3. առատարացուցանել բանիք. պիյիչիմիփ. ասլիըրմոփ. ֆուլընըմիմոփ. 2. պիյիչիփ իկուսիկրմիփ. 3. ֆուպուրմոփ. օֆուրմոփ։

—, ն. մեծանալ. աճել. առատնալ. առատարանալ. պիյիչիմիփ. ասլիմոփ։

Grossissement, իսուիրմէն, ած. երեւեցուցանելն, երեւելն մեծ. մեծութիւն. պիյիչիփ իկուսիկրմիչ իկուրիմիփ. պիյիչիփլիփ։

Grossoyer, իսուսուայէ, ն. ի պէրէ հարկանել (գրաշինս).

ապա, ած. քրթմնջող. տըրտունջող. մըրմնջական։

Grognement, ի–ջիմ, ար. խանդիւն. 2. մռնչում. քրթմնջիւն. խօրտ–լռտա. 2. մըրմնջանմա։

Grogner, ի–ջիլ, ը. խանդիլ. 2. մռնչալ. քրթմնջիլ. խօրտ–լռտալ. 2. ոտնաթափանմամբ. մըրմնջանմամբ։

Grogneur, euse, ի–ջիօռ, խօղ, ար. եւ էիւ. մռնչող. ատամնիչ. մըրմնջողը. ւէնէլ խոխիլ։

Groin, ի–ռէ, ար. կռնիւմի խոզի. փռնոզ պորտոս։

Grolle, ր. Freux.

Grommeler, ի–օմ–լիլ, ը. մռնչալ. քրթմնջիլ ընդ ատամունան. մըրմնջանմամբ։

Grondable, ի–ջիպաղ–լը, ած. դատափետլի. եպէրելի. ոխիմիս, գըանոնոյս գ–ոխանգիւ։

Grondement, ի–ջիդըմն, ար. իմնդիւն (որոտման). (ի–ոտ ի–ուլիս) ի–ջիւ–լիմ–ոխ–ս։

Gronder ի–ջիպ, ը. քրթմնջիլ. մռնչալ. 2. իմընդիլ. որոտալ. դղրդիլ. մըռռալ. մըրմնջանմամբ. ոտնաթափանմամբ. 2. ի–ջիւ–լպիս–ի։

—, ը. սաստկապէս առնել. յանդիմանել. ատամիս. լէսիլ եղիս–ի. ապտլտա–ի։

Gronderie, ի–ջիդը–ի, էի. սաստ. կշտամբանք. խոպէր. լէսիլ։

Grondeur, euse, ի–ջիպիօռ, խօղ, ար. եւ էի. դատկաւոր կատկղող. կշտամբիչ. խոյ–պօռոգը. փոխոտիչ. ապտլտչիլը։

Grondin, ր. Rouget.

Gros, osse, ի–օ, օ–, ած. մեծ. յաղթի. իմանձր. ատուտար. 2. խոշոր. իմանձր. չինական. 3. գէր. յոյր. ի. մեծատուն. 5. ուռուցիկ. բարձրացնալի. պիւրիտ. ոբէ. էալէն. էրէ. 2. փապա. հիւօպիտ. 3. չէլէն. էրէ խոբը. 4. վիճկն. 5. չէլէլ. փապտրէլ. էիտ–պէլէլ. փօլչոն։

Être—de..., անել անձուկ. վատաբէլ յոյժ–(ի–օրհ–չէիչ) ապրիտ–ի օլմէ։

— temps, մըրկածին օդ, ժամանակ. ֆօտրնոն–լը հիվս։

— mot, երդումն. 2. ապատնալիք. բանը իմնամանիկը. էիմն. 3. խօրթ. պիկիմ ոզնատ պօռ։ [իէչիլ։

— vert, մսի կանաչ. փօյ–

Avoir le coeur—, անել սիրտ վշտացնալ. զայրացնալ. էի–րէտ էըռէթ, տրտըմ օլմէ։

Grosse viande, միս ապատգանոցի. ասլտնանի էրիկ։

Mettre à la grosse կամ à la grosse aventure, դնել արձամի բագրամ ի նաւի (վտանգաւ. կորուստանելու). (ի–ոյնի ըզէ ոէլէ էի–ոէլէիկ–ի։

La mer est grosse, ալէկոծ է ծովը. պէրնէ–պոլաշ–լը ֆօտրնոն–լը պըր։

Faire le — dos, ուռուցանել կամ ամփոփանալ կատուի գուխ իւր. 2. ուռնուլ. ատրոմել. ամբարտաւանել. էէտի պըրնըը էապապրնմէ էաւօտ էօթըր փապրնմէ. 2. ֆօտրնոլանմէ. համբօրլանմէ։

Parler des grosses dents à qn., ապատել. ապատնալ. լէսիլ, խօրթ էրնմէ։

— rire, քրքիչ. ծաղր մեծաբարբառ. փահփահ էլէ ի–լմէ։

—, ար. իմանձրութիւն. մեծութիւն. ատուտարագին, զօրագին մասն. 2. բազմութիւն. յաճախագոյն. մեծ մասն. 3. գլխաւոր, երեւելի իրք. ի. գլխաւոր, բան հաս. 5. ուռուբք, բաժ (գինւոյ). 6. գահեկան ինչ. փապա, փօլը, փօ–վէնէլի խոբաիը. 2. չէի–լոտ. չէի, պիւրէ–փօլչոը, խոբաիը. 3. էլէմ մոտիկ.

ապէրևկ (վարսք)· ալէխառն (մարդ)· 3· ճարտուկ ճանճիկէն (ձի)· 4· գուարթամտութեամբ ի գիշուց· պօշ· էջր· ոբնճաղէ· փէռ բիճիկ· 2· էջր (առլ)· բրտնիլ· 3· էջր (ոի)· 4· փոյնէ· լռ էջր փոյն։

Il fait un temps —, Il fait —, ամիսպիսի եւ ցուրտ է ժամանակ· հակա· հիւվ պռռլռհռռ վէ ռօռ֊է փռռբ։

Petit —, հիւսիսական սկիւբ· ինճա՛պէ ընմռնէ։

Vert-de-gris, ժանգատ· ժանգ պղնձոյ· ճիճիւարէ բիճո֊· պռէըբն խէրնէ էռռբ։

Papier —, խաշար, ծծիչ քաղաքա· էռէ բռէը փռղըռբ։

Faire grise mine à qn., ընդ առաջի հայել· նայել խոժոռադէմ երեսաց· պնրնռինիճ ընէր, էյրէ պռէմէ։

Patrouille grise, ամբոխ պահպանողք գիշերոյ· ինղնէ ինճիճ էռռբռղռռ։

—, ար· գորշ գոյն· էջր բիճո֊։

Grisaille, ի֊իչայլ, էէ· գորշախառն երանգք· գորշ նկար· 2· սպիտակախառն վարսք կնոջ ծառայից· էջր բիճո֊· էջր բիճո֊ինէ բիռմ· 2· փէրռռէռ իչինն էջր ռռղ։

Grisailler, ի֊իչայլէ, ն· նկարել մոխրագոյն երանգօք· գորշ գունել· էջր բիճո֊ինէ նռէղլռմէ, պօյռլռմէ։

Grisâtre, ի֊իչռէռբ, ած· գորշախառն· ասկաւիկ մի գոյն· էջրճռ· էջր բիճիճ ղռլռբ։

Griser, ի֊իչէ, ն· ասկաւիկ մի ապրեցուցանել· մեծապէս գործել զգլուխն· ղռէջր փոյն էռիճ֊· էռճռյբ պռ֊մռնղռմէ։

Griset, ի֊իչէ, ար· ձագ շիկապէսխճռչնոյ ինչ· ռռէռ էռ֊ղռռ խռվբռռռռ։

Grisette, ի֊իչէբ, էէ· մոխրագոյն հանդերձ կանացի· 2· կին անառակ, անուանարկ· փռղ բիճիճ ֆիռմռն· 2· պօյռղը, ռռբը պօղռ֊է էռրը։

Grisoller, ի֊իչօղէ, ղ· ճռւռռղէլ, պիղպիղել (արռռռւռի)· (ղայբր էռ֊ղռ֊) ղէվիլռէ֊, ռօմռէ֊։

Grison, onne, ի֊իչօղ, օն, ած· ալևռար· ալէխառն (մարդ)· ասղէրևկ, ասպիտակախառն (վարսք)· էջր ռռէռ֊ղղը ռռղղը· էջր (առլ)։

—, ար· միջնաձեր· այր ալէխառն· 2· ծառայ գորշպզեռռ· 3· գորշ գրառռռ· ճշ· էրռնիռ· 2· փռղ բիճիճ բռռպռղը ղռհռփռբ· 3· ֆբրռկռպռճռղէ֊։

Grisonner, ի֊իչօնէ, ղ· ալևռարել· ասպիտականալ· ռռէռ֊ղռը, ռռղը ռպրմռէ· էրռնիռ ռօլմռէ։

Grive, ի֊իվ, էէ· սարիկ· ռրռբչ էռ֊ղռ֊· ռլռճռ ռբղբռբչէ։

Grivelé, ée, ի֊իվըլէ, ած· գորշախռռյռ· խայտաբղէռ· ռլռճռ· պիճիճ֊իէ։

Grivelée, ի֊իվըլէ, էէ· խորիչն· գողանալ ի պաշտաման ինչ· ղռլմռէ· խռռին ճիռմէ։

Grivelerie, ի֊իվիղըռ֊, էէ· գողութիւն, շահ անարժան· անիրաւ· ղռլմռ· խռռին· հռբմռ֊ իճռբ։

Griveleur, ի֊իվըլէռռ, ար· գող֊խորիչ· խըռըղ· խռռինճի։

Grivois, oise, ի֊իվռռ, ռղ, ած· գուարթամիտ· արիաւնտ· խրախնամիտ· հաճարձակ· ղռղ֊նէլռմիղը· ռէբռիէռմ։

—, ար· գինաւոր գուարթամիտ· նէլռմիղը, էէյիլէ նէճիբ։

Grivoise, ի֊իվռռղ, էէ· խռհաւակաճառ կին բռնաւակի ազգաւ եւ հաճարձակ· ռբռռ֊պռռ ռէբռիէռմ ռչիը ֆռրը։

Grog, ի֊ռի, ար· ջրախառն օղի· ինճ ի֊ռյիֆէռ֊ էղէ֊ ռռ֊ղռ֊ բռէը։

Grognard, arde, ի֊ռյնռռ֊,

մանրակծկի · լափէքն , ելլէլ լջճաք · 2 · Իւյսէլ օյնայքէք · լջճաք ծյաուռաս օյնայան :

Grimelinage , կ՝ինջլկնաք , ար · սակաս ինչ շահ · 2 · խաղ շինկն · ապաշնքի ելաբ · 2 · լջճաք ծյաուռաս :

Grimeliner, կ՝ինջլկնե , է · խաղալ կծծուխճանքի եւ երկկուղիւ · 2 · շահել գոյզն ինչ · ապշնա վ ելօրինակեալ օյնայաք · 2 · ապ պատրաստ ելաբ կ՝ինչ :

Grimer (se), ած կ՝ինչ , ի · կերպարանս խորշոմեալ յուսդանալ · եսաչնեն պատրաստ ելնաբանաք ընկիայբ եսաչ նաք · լնչկ եմնչ :

Grimoire, կ՝ինռուաբ , ար · դիւթական մատեան · գիրք կախարդաց · 2· մինկն եւ ազօտ բանք · ալոչնճկներ ելնեալ · 2 · անլուսնաբ կ՝ուշ ակօղ :

Savoir, Entendre le —, լինել յայտագէտ, տեղեակ յիրս ինչ · եւ ապրուստս մուլտհոն վստահ ելնաք :

Grimpant, ante, կ՝ինկնի, անդ , ած · (բարեդն) մանիլ պատիճ · ասրըլան (ֆէրման) :

Grimper, կ՝ինկնե , է · մագլցելով երանել · 2 · կռուել · մանել պատեր (տնկոց ինչ) · 3 · բազում վշտօք երանել · ըսբռայայաք էլբճաք · 3 · (ֆէրման ըր ալճա) ասրըլաք · 3 · չբ ասլ , ելե ըսբռայաք էլբճաք :

Grimpereau, կ՝ինկբըօ , ար · մի ոչխուն ինչ ծառապնդ · ալբ նեվ էե·բնչեբե ապշա էբճան գասչ :

Grimpeur, կ՝ինկնօ , ար · մագլցող · ծառապնդ · ըսբռայայաք էլբճան · էե·բնչեբե ապշա էբճան :

Grincement, կ՝ինչմն , ար · կրճիւն ատամանց · տիւ էբճաքռամ :

Grincer , կ՝ինչ , ն · կըրճել, կրճռել զատամունս · տիւ էբճըռամնիլ :

Gringolé , ée, կ՝ինկնլե , ած · օձայլուխ (ֆաչ ի կինքս) · էբլան պաչէբ (հաչ) :

Gringotter , կ՝ինկնօտէ , է · ճռռալ · ճռռատղել · 2 · յոտի երգել · ճկվկտնել · 3 · ֆինա չաղբճաք :

Gringuenaude, կ՝ինկնօա , էդ · ատա (չուրջ զանգամբք) · (պատրան ելնաբչաբ) · էէբ :

Griotte, կ՝իօտ , էդ · բալ · Հալիք ինչ · 2· կոտճ ֆծուխ եւ չիկախայտ · վէրնե · պէբ նեվ էբաչ · 2 · Խմոր վ էբըմչէբ ալնեթվէի վբերբ ֆաչէբ :

Griottier , կ՝իօտկէ , ար · բալենի · վէրնե ապշբ :

Grippe, կ՝ինբ, էդ · Հաճախք · քիմբ · յօժարութիւն · 2 · անեղանաբ Հարբուխ կ՝ելնել կ՝ունչ · զօր, հավաս · ֆնբաբ · էեչֆ · 2 · ըբնմաբ ալ կ՝ելնէ ֆամ :

Se prendre de — contre qn., / Prendre qn. en —, ունել տարաստուց ոմ կամ դժկամակութիւն ընդ ումեք · զօր էեբե ալբեբնեն զարեշ տանելճաք Խաչօտ չբտրկնէկնի օյնաբ :

Gripper , կ՝ինբե , չ · առնուլ, կորզել, ձերբակալել · 3 · գողանալ · կորզել · Հատաստնել · ֆեռնէ էև ասֆաբ · 3 · կ՝ուշաբ · ֆաբճաբ :

— qn., ձերբակալ առնել զոք առ ի բանդարգել առնելոյ · ալբեբնեն Հաղս եմնե էչեն ֆաստնաբ · ալբեբնեն ֆաչբեճաբ :

Se —, ն · խորչանել (Հանդերձից) · 3 · զչարել կամ առնել օխս ընդ ումեք վայրագաբ · (բաստա) պատրաստ պատրաստ օյնաբ · 2 · ակռնօդիչ ալբեբնեն զարեշ պաչչաճաբ :

Grippe-sou, կ՝ինբ-սօ , ար · (չ· Des grippe-sou) · Հաճախողով Հողակալի ուրաք · 2 · զօրաբաղ · կ՝ֆինկնէ սաստկեն Հալբեբնեն ֆօչչան · 3 · ալչաք վ ֆնաչէ էեռ Հաբնե :

Gris, ise, կ՝ի, էդ, ած · գորշ · գորշամայտ · մոխրագոյն ·

Grignoter, ի-ինիօթէ, ն. կրծել. 2. չահել սակաւ մի բան. ինձ-ինձել. 2. ուշ ուշ ուտել։

Grignotis, ի-ինիօթի, ած. դողդոջուն կէս կամ երեքուն դիծ ի քանակի. օյ՜ոպա ինչ-ինչեալ ։

Grigou, ի-իկու, ած. մանրացի. առատապետ. 2. ճգնեմ. ագահ. ֆօ-ֆօրէ. ոչ-ինչ. 2. խղճալ. խոսէ։

Gril, ի-իլ (ի-իլ), ած. կասկարայ. ըղ-ըօ։

Grillade, ի-իլլաթ, էդ. եփիլն ի վերայ կասկարայի. 2. միս, եփոյք ի կասկարայէ. ըղ-ըօ-ոնիկ. 2. ի-ւլաթիլը։

Grillage, ի-իլլաժ, ած. չհաւասարեալ գերայական նախիճ. 2. եղէ. մանրկ (նշոյ). 3. վանդակապատք (պատուհանոյ). 4. գերանք (հիման). տաղնիկ եղէրբրմ. 2. (ֆըն-ոբդի) ոեռապէզ. 3. (ի-ինիէրլէրլիս) ինէ ֆօ-ֆէ-ոի. 4. (ինիէլ) ոէրէ-ի-լէրէ։

Grille, ի-իյ, էէ. վանդակ. վանդակապատք. խաղխամբ. 2. վանդակապատ խօսարան ի կուսաստանս. 3. կասկարայ, վանդակ կրակարանի. 4. ծա-կաղկեն թիխիհեղն քերչի. ֆօ-ֆէ. ֆարմէլէր. 2. բոհի-ոէլէր հանոթըբերօ պէօրի ինոբֆէ ֆօֆէրէլ ։ 3. օճոք ըղ-ըօրօք. օճոք ֆօֆէրի. 4. (էֆէնէր) րէն-ոէ-ոինէն ոէլէյ ոէլէյ ինէ-նէ-ոէ-ոի։

Griller, ի-իյէէ, ն. եփել, խորովել ի վերայ կասկարայի. 2. այրել. տոչորել. 3. դնել վանդակապատս. պատել վանդակօք. 4. մանծանել ի կարգս հաւասաւոր կուսաներոց. ըղ-ըօրօ ինէ-ի. 2. ինֆ-ֆոք. ֆովօ-ըրմֆ. 3. ֆօֆէ-ֆօմֆ. 4. բոհիոլ ինէ-ի։

—, ն. այրել. խորովել. 2. անձամբ յոյժ ունել. փափա-քել. կանոֆ. ֆովէրօ-լմֆ. 3. լօֆ ուէյ-ոօֆ-ի օյմֆ։

Grillet, ette, ի-իյլէ, էդ, ած. եւ էֆ. զանգակ փոքր. կայմի. ըղ-ըօրօ։

Grilleté, ée, ի-իյլէ-ըէ, ած. զանգակաւոր պարանոցաւ (ի կնէրս). պօղօ-ը ոշ-ոէրէ-ոօֆ-ի։

Grillon, ի-իյլ-օ՜ի, ած. ծղրիդ. միջատ ինչ. ըէրի-ի-ի։

Grillons, ած. յ՜. առատանալ մատանց պատճառապարտիկ. ոօ-ի-ըօ-ոլոբըն ֆօրմ-ի-ըէրէ-ըէ-ը պօղ-ոյոնճաֆ ոէֆէ՛։

Grimace, ի-իմ-ա, էէ. ծռում-ի-ի-ի, ի-ի-ի-ի դիմացք. 2. կեղծաւորութիւն. կերպարանք. ոօ-բոի-ըէ-ը էյմ-ի, պօ-բօ-ոլ-ի-ոբմ. 2. ֆ-ի-բօ-ոլ-ըէ-ը։ ի-ի-օ-ի-ի-ի-ի։

Faire la — à qn., ծռել ուսիք զդէմս. ընդունել զոք զֆկասմակուֆէմաֆ. ե-էլ ե-ի-ի-ի-ի

Grever, ի-ըվ, ն. վնասել. զրկանս հասուցանել. 2. ընկճել. հարստահարել. ծանրաբեռնել. ի-եր, ց-րաբ վերմ. պօտնմամբ. 2. -ըվ ըվերմ. ի-ալերմեր կօմա. ի-ի-ըվիմ.

Heritier grevé, ժառանգ պարտաւոյն տալոյ այլոց զրաւմանդամն կամ զնաւն ինչ ժառանգութեան. պրօսքն ըսօնոնօ եսեօդ պէր ի-ալերը ահերլերէ վերմէյ ճենդօր վրիս։

Heritier grevé de substitution, ժառանգ փոխանակաւ կամ ի պահանել յաւն ժառանգին. ասալ վերէսին ի-ահէսիյնի վոքըն երերինը ինէմէյ հասթը օլան պրօսիօր։

Grianneau, ի-ան, ար. ձագ վայրի աքաղաղի. պէրնէվ ի-ագան ի-օրօզօ-ի-ալ ի-ագանօ։

Griblette, ի-ի-լէթ, ի. յօշածոյ միս ի կասկարայէ. ըսթօրա ի-ի-ի-ագան էնէյնէ ի-ի-օֆ-ի-ի։

Gribouillage, ի-ի-ու-յի-ա-ժ, ար. յոսի նկար. յոսի գիր. ֆէնօ նէյ. ֆէնօ ի-ալը։

Gribouiller, ի-ի-ու-յի-ի, ն. յոսի նկարել, գրել. ֆէնօ նէյ. ի-ի-ալ, ի-ալմէ։

Gribouillette, ի-ի-ու-յի-էթ, ի-ի. խաղ ինչ մանկանց. պէր նէվ ըմ-ի-ալ օյ-ի-ալ։

A la —, ի հարեւանցի ի-ի. ի-ի-ի-ալ ի-ե-օյ-ի։

Grièche, ի-ի-յ, ա-ի. Pie —, ագռ ինչ անճէղի. 2. կին վէս, կագեցող. պէր նէվ ա-ա-ի-ըզան. 2. ի-վ-ըվ-ալ, չ-ա-ի-ալ ի-ալը։

Ortie-grièche, հղիճ գոյնագոյն. պէր նէվ ըսբըզան։

Grief, ièvе, ի-ի-ֆ, նվ, ա-ի. ծանր. գ-ի-ագ. անհնարին. ալը-ըզը. ի-ի-ալն. պ-ա-յ-ի։ —, ար. վնաս. զրկանք. 2. տրտունջ. ամբաստանութիւն. զ-ալ-ի. 2. ի-ի-վ. յ-ի-ա-յ-ի։

Griefs, ար. յ-ի. մարքհակը ամբաստանութեան. յ-ի-վ ի-ա-ի-ի-ալ-ի-ալը։

Grievement, ի-ի-վ-ըմ-ի, ն. ծանր. ատատիկ. ալ-ըզ-ի-ա-ալ-ի-ալ. ի-ի-ի յօի։

Grièvetè, ի-ի-վ-ըվ-ի, էթ. անհնարին վնասութիւն. ծանրութիւն. գ-ի-ագ-ատ-ի-ի-ալ-ի-ալ. պ-ա-յ-ի-ա-յ-ի-ա-ի. ալ-ըզ-ի-ըմ։

Griffade, ի-ի-ֆ-ա-ժ, էթ. վերք ճիրանաց. ի-ի-ն-յ-ի-ալ ի-ալ-ի-ալ-մա. ի-ի-ն-յ-ի ի-ա-ի-ալ-ի-ալը։

Griffe, ի-ի-ֆ, էթ. ճիրանունք. մատիլ. 2. գրօշմ ձեռնագրի. ձեռնագրի գրոշմիալ. ի-ի-ն-յ-ի. 2. ի-ն-ալ պ-ա-ա-ի-ալը. պ-ա-ա-ա ի-ի-ալ։

Donner de la —, վնաս առնել. ա-ա-ի-ալ ի-ա-ա-ի-ալ չարիս գնամանէ. պէր-ի-ա-ի-ի ի-ա-ի-ի-ի-ի-ալ-ի-ալ-ի-ալ վերմ։

Griffer, ի-ի-ֆ-ի, ն. ունել, կորզել. ճիրանամբք. ի-ի-ն-յ-ի-ալ-ի-ալ. ի-ի-ն-յ-ի ա-ա-ի-ալ։

Griffon, ի-ի-ֆ-օ-ի, ար. կորճ. անգղ գ-ա-ա-ա-ի-ալ. 2. կորճ. ա-ի-ճ-ա-ա-ի-ա-ի-ա-ի. 3. չ-ա-ի-ալ ինչ. ի-ա-վ-չ-ա-ն-ի-ի. 2. ա-ի-ա ի-ա-ա-ի-ա-ա. պ-ա-ա-ի-ա. 3. պէր նէվ ի-ա-օ-ի-ի։

Griffonnage, ի-ի-ֆ-օ-ն-ա-ժ, ար. գիր յոսի եւ գ-ա-ա-ա-ա-ի-ալ ի-ալ-ի-ա-ի-ա-ա-ի-ալ. ֆէնօ վ-ի օ-ի-ա-ն-ա-ա-ի-ալ ի-ա-ի ի-ի-ա-ի ի-ա-ա-ի։

Griffonnement, ի-ի-ֆ-օ-ն-ա-ի-ա-ի, ար. յոսի կամ թ-ի-ի-ա-ի-ա-ա-ա-ա-ա-ի-ա-ի-ա-ի

Greneler, ի–ընընէլ, ն. *հատս հատս գործել ի վերայ մորճոյ. փանք փանք, ընկլունին կիսիք։*

Grener, ի–ընէ, ը. *ընտանանալ. սերմանանալ. սատկանալ (ցորենոյ). ընծա–ճոմ. ընծա–մա վըրմոփ. փանկընկիսիք։*

—, ն. *մանրել. 2. հատս հատս գործել կերեսս մորճոյ. փանկընկիսիք. ա–ֆալիմոփ. 3. ընկնին ի–ոսկի–ներ փանք փանք, ընկլոսկին կիսիք։*

Grènetorie, ի–ներըր–է, ից. *վաճառականութիւն սերմանեղոց. ընգավաճառութիւն. ընծա–մեա–լա–ոփ։*

Grènetier, ière, ի–ներըէ, ի–, ա. եւ ից. *ցորենավաճառ. ընգավաճառ. 2. ոսկիան ի մարսաւոնա աղի. պա–ղաոյը. ընծա–մեա. ղանկիսիքէ. 2. ընա–ղ ինօրէ–յի–ներ հ–ոկյէիղ։*

Grènetis, ի–ներըէ, ա. *ծիր գահեկանաց. 2. գործի կէտս կէտս յօրինելոյ զծիրս գահեկանաց. ուիից կիսրաֆընոփ ղինցը. 3. ուիից կիսրաֆընոփ ղինցը պատմոփ ալկի։*

Grenettes, ի–ընէտ, ից. *յտ. հատք գեղին ներկոց. ատրը պօյա փանկէկրի։*

Grenier, ի–ընէ, ա. *վերնայարկ տան. չոսմարան ցորենոյ. 2. հատիւարք, սմբերք վաճառաց ի նաւս. առանց պարկի. ընավան էլ. պա–ղաոյ ատպարը. 3. ից ատպարընա ղա–վալըղ գծնա–լմա–ղ զանկըր։*

—**à sel**, *չոսմարան աղի. 2. տունն աղի. ընա–ղ ատպարը. 2. ընա–ղ հահիկոփ։*

— **à coup de poing**, *մանուկ կռուատէր. պէօյ–ըմ ուկվեն ղօճա–փ։*

Grenouille, ի–ընա–յլ, ից. *գոռ. եբրպա–ղ (ֆա–րպա–ղը)։*

Grenouiller, ի. **Ivrogner.**

Grenouillère, ի–ընա–յլէրա, ից. *ճահիճ պոռոց. 2. տեղի խոնաւ եւ ջնաւակաւ առատ–ղուսիեան. եբրպա–ղ ինօլէ–. 2. նկատվի փղաճիկ պարսրըլըէր։*

Grenouillet, ի–ընա–յլէ, ա. *խոռ ինչ. խոսիփ Սէ–ըէյման։*

Grenouillette, ի–ընա–յլէրտ, ից. *մօրական հրանուշկ. առուշկ ինչ. 2. այառաճ ի ներբոյ ըէզուի. պոսիոփ իրրըէրտոփ պէ–ոկա փէ–յէ–ա ընէնէյէ. 2. փէը ալըընտա պէր նկվ ա–ր։*

Grenu, ue, ի–ընը–, ած. *առատ. հատկատ–ուած. առ–ղեալ. 2. հատս հատս գործեալ. հատաւարտ. փանկըընէ. փղը–ա. 2. ի–ոսկի– փանկ փանկ։*

Grès, ի–է, ա. *կոպիճ. խճաքար. 2. աւազուտ, կոպճուտ հող ի յօրինել անօթս խեցիզէնս. ըսփըը ղոաը. փա–ր ղոաը. 2. ղոպոփ ի–ոփր– էրէ փա–ղըա– ղօփրոփ։*

Grésil, ի–էլէյլ, ա. *կարկտուտ փոքրիկ. փէ–ըէ–փ փօլա–։*

Grésillement, ի–էլէյլ–ըմ–ղ, ա. *տեղալը մանր կարկտի. փէ–ըէ–փ փօլա– ի–ոզմոփ։*

—, ն. *կարկտիցս–ուցանել. գալարել. կծկել. պա–ր–ղ–ղա–ր–մոփ. պէ–ըէփ։*

G-ré-sol, ի–է–ոլ, ա. *հինգերորդ նշան յերաժըշտութեան. մա–էէնփ պէ–ղինցի նէղա–։*

Gresserie, ի–է–ը–, ից. *խճաքարը (ցորմա). կոպիճը. 2. խեցիզէնք խճեայք. 3. բովք խճաքարաց. ըսփըը ղոաը–ըը. 2. ընկի փա–ղըր. 3. ըսփը ղոաը ըըփարաճոփ իէր։*

Grève, ի–է–վ, ից. *ծովեզր. ափն. 2. տեղի գլխաւորութեան առ Սէն գետով. փէնէղ եբյբը. 2. Սէն ըայը փէնարը–պա փոխ–ըէ–ա–ոհ։*

Grêle, ի-ել, ած. նուրբ եւ երկայն. ոսկր. վտիտ. ինձեր ոտտան. նօրին.

Voix —, ձայն սուրեւնուրբ. ինձ վր ելեւէն ախ.

—, իբ. կարկուտ. 2. եղունգն արտեւանաց. *գարի. փոլոտ. 2. ոտքաճեպ. կեօղ. փափուկը. եղեռնը վերարբեալ փայտրճէ.

— de flèche, տեղ եւ տարափ նետից. խոմսոր կեղ ոբէ օդ.

Grêlé, ée, ի-ել, ած. կարկատահար. տապանեալ, հարեալ կարկտիւ. 2. որ ունի ապաճա յիրեսս. փոլոտաձև ոտրտալմալ, խորտոդ օլմալ. 2. ելիլի+ պոլոտելու.

Avoir l'air —, ունել կերպարանս խորտուճալս. վեր+ ուճիլ. բէյտիկիրեք օլմագ.

Grêler, ի-ել, ուեր. կարկտալ տեղալ. փոլոտ խալմագ. —, ն. հարկանել, տապանել կարկտիւ. փոլոտալու ոտրմագ, խորտոդ կելիր.

Cet homme a été grêlé, հայրան կարկտիւ անդր նորա. 2. անհնարին տոյժս տուժեցաւ. ելեբրտելուբը փոլոտաձև խորտոդ օլրոս. 2. վեր+ պիչի+ պոբրելու ոտալուրոտ.

— sur le persil, ճոխանալ ի վերայ ուսարաց. ֆոտրելուպիչիկ իշալերինէ ֆոտրալմագ.

Grelin, ի-ելին, ար. նուրբ պարան նաւու. ինձեկ հալսի.

Grêlon, ի-ելոն, ար. կարկտաս մեծ. հատ կարկտի. պիչի+ փոլոս. փոլոս գոնէիչ.

Grelot, ի-ելօ. ար. փոքրիկ զանգակ. չընդ.

Attacher le —, զանազինեն բանալ հարկանել, գիմագրաւ լինել. իչէ պէճ ելելիչէ.

Trembler le —, կամիկամիել գանազանմանի ատրատալոյ. ելելիչէկէ պելեմելուն պելէ պիրինէ ոտրմագ.

Grelotter, ի-ելօդ, ն. ատրատալ ի ցրտոյ. ոտոփոգան ելելիչէկէ.

Greluchon, ի-ելի-ելօ, ար. ծածուկ համանի. ելելէ վերելու.

Grément, ր. Gréement.

Grémial, ի-եփալ, ար. ծածկոյթ ծնգաց եպիսկոպոսաց ի պատարագի Չասիանացւոց. լաբնե էբեֆոպոլըճըն լէբնոբերտա պէլ եօրնիսոֆ.

Grémil, ի-եփ(լ), ար. քարատերմիկ. էնէ ըօխոտլար պէր ֆիգան.

Grenade, ի-ընաթ, էն. նռուն. 2. հրալից գնդակ. 3. զարդ նռանձեւ. նար. 2. եղ փոտրպրոբը. 3. նար պէլէ ֆ ելելիչէնէ.

Grenadier, ի-ընաթիէ, ար. նռանեկի. 2. զինուոր արձակիչ հրալից գնդակաց. ազգ ինչ զօրաց. նար ազաճը. 3. փոտրպրոճը. պրոնոթէ նաթր օլոնան նէֆէր.

Grenadière, ի-ընաթիէ, էն. քսակ հրալից գնդակաց. փոտրպրա պէճէի, ըօրոպոտը.

Grenadille, ի-ընաթիլ, էն. ծաղիկ ինչ. լոբեի ֆելիճէ. պիչ-լէյի ոբոս.

Grenadin, ի-ընաթի, ար. մանր խորոված հատուց. ոտֆէ փոտրմա.

Grenadine, ի-ընաթին, էն. մետաքս ինչ. պէր ոշ էրէճ.

Grenaille, ի-ընայլ, էն. կոտորը գնդակ քրայական նիւթոց. 2. յոռի ընտրուկ ընդոց. կեօվբոբ. ասմա. մոպէն —ֆանէրբոբ. 3. ըօխոտ պէօթլէնիճիլիկ.

Grenailler, ի-ընայլիէ, ն. մանր ձուլել, հասս հասս գործել գքրայական նիւթս. կեօվբոբելիճէ. մոպէնի ոտֆալմագ.

Grenat, ի-ընա, ար. նռնատքար. ակն ինչ պատուական. ոճլըն.

Grenaut, ի-ընօ, ար. ձուկն ինչ. պէր նեվ պուբէ.

Savoir bon —, կամ Savoir —, ջնորհակալ. գոհ լինել. փրկչական. խօսնոտ օյմեր:
De — à —, միսբան հաւանութեամբ. ընդհնդ. 2. կամակից նաւաստի. ընկեր:
Bon —, mal —, կամաւ եւ ակամայ. խրեր խրեվրդ.
Prendre en —, հաճել. ընդունել. համաձայնեմ. խօղնոտ պէսի իւր ծագում կրնէ:
Au —, ըստ հաճոյս. (ի հոգւոյ) ապաստան. տեղինեք. տեղի (տեղ) ընծայել. գրաբար:
Grèbe, ի-եռ, եր. թմչուն ինչ ջրասոյզ արծաթագոյն փետրով. պէս ոչ գունդ:
Grec, ecque, ի-եր, ական. յունական. յոյն. բոսփ. եռանկի:
—, սր. Յոյն. 2. յոյն լեզու. բար. 2. բոլոր. լեռանկ եռանկի:
Être — en qc., յաջողակ, հարատար լինել յիրս ինչ. պէս եր եր, վարքաչ օյմեր:
Gréciser, ի-եր, ական գործել. ի յոյն անդր փոխել (գանուն ինչ). բոսլրնիք. բարբոս, եռանկի երիվ:
Grécisme, ի-եսմ, սր. յոյնասիրութիւն. յունական ասացած. Բոսի երիվրնեք:
Graciste, ի-եսր, սր. յունագէտ. տեղեակ յոյն բարբառոյ. բոսրոյ վրճ:
Grecque, ի-եր, եր. զարդ ինչ յունական. պէս նով եռանկի ընկերուն:
Gredin, ine, ի-ընի, ին, ան. ստահակ. դաւաքարկան. խաղնադնաց. 2. մուրացկ. մուրացիկ. լաքեր. խօղորթ. 2. տերնոյն:
—, սր. ընիկ ինչ երկայնամազ. պէս ոչ ստան ընկերի պէսի:
Gredinerie, ի-ընիրի, եր. մուրացկանութիւն. հիքսութիւն. տեղեկութիւն. տիքնիք:
Gréement, ի-երմ, սր. հանդերձանք կամ արուեստ հանդերձելոյ գնաւ. 2. կառմանկերաց նաւաստ. կրի փոնրիմ. 2. կրի ընգերը:
Gréer, ի-եր. հանդերձել գնաւն. պէս կրնկին ալերքսը փնգրի. կրի փոնրիմ:
Gréeur, ի-երօռ, սր. հանդերձող նաւաստ. կրի փոնգրնը:
Greffe, ի-եֆ, սր. դիւան. սենեակ մուրհակաց (դատաստանի). 2. իրաւունք, շահ դիւանի մուրհակաց. տեֆնիերնեան. 2. տեֆնիերնեան հատը, կերերը:
Greffe, ի-եֆ, եր. ոստ պատուաստելոյ. 2. պատուաստուելին. պատուաստ. ալ ծալ. ալ պալը. 2. ալլամ. ալ:
Greffer, ի-եֆեր, ն. պատուաստել. ալլամ:
Greffeur, ի-եֆեօռ, սր. պատուաստիչ. ալլոյնը:
Greffier, ի-եֆիէ, սր. անդամ դիւանի. պէսն խոնրնի. տեֆնիերնեան խալեֆեր:
Greffoir, ի-եֆուար, սր. կարագ պատուաստելոյ. ալ ղէղը:
Grège, ի-եժ, ան. Soie —, անգործ մետաքս. եեր ծօյնլը ծօյնեռնուսս:
Grégeois, ի-եժուա, ան. Feu —, հուր յունական. հուր որ վառի եւ մէջ ջրոյ. պատ եռանկ ռնիել:
Grégorien, enne, ի-եօրիէն, էն, ան. Գրիգորեան (նուագ, տօնացոյց). Գրիգոր փոփոխ պէսի:
Grègue, ի-եգ, եր. անդրավարտիք երկայն. ասպան եռնիրնը:
Laisser ses grègues, մեռանիլ. եօլեր:
Tirer ses grègues, զտուս ամբարձեալ փախչիլ. պանը ծարբրը ծալեր:

շնորհակալութիւն. շնորհա-
ւոր պարգեւ. շնորհք. պա-
տիհաւորութիւն:

Gratuitement, ի-ազատ-ի-
պէման, ած. ձրի. շնորհաւոր
պարգեւօք. 2. առանց հիմանի,
պատճառաց. պատիհաւոր. 2.
ինքնըստին. ակամայից:

Gravatier, ի-աւազիկ, ար.
ապլոտի խճաքարաց. ծովեզ
ի-աւազուցը:

Gravatif, ive, ի-աւազիկ,
իվ, -ած. ծանրացուցիչ. ճնշա-
կան (ցաւ). պղտորութիւն,
պաոան (պղտը):

Gravats, յտ. պ. Gravois.

Grave, ի-ավ, -ած. ծանր.
2. մեծարժէք. պզօն. հանդարտ.
ծանր. շքեղ. 3. կտրուած.
նրբութիւն. ծանր. ն. առուտր
(ձայն). պղտը. 2. պղտ. փո-
փոխ. պղտը պաւլոը. 6. խրնկոտ.
պէս-յէս. 4. ֆոպա (պաո):

Accent —, բուռմ շեշտ.
պղտը ի՞նչ:

Gravelée, ի-աւէլէ, -ած.

Cendre —, անգործ դիմադար.
մոխիր մրոյ գինւոյ. եղբա-
ի-ուրիւր ի-ուլը. ընտրոյ ի-ուրի-
աս- փո-էր-:

Graveleux, euse, ի-աւէլէ,
էօզ, -ած. քարահար. որ ա-
նիցի քար յերիկամունս. 2.
աւազին. խճաւոր. կապճուա.
3. ցոփ. լկտի. պիղծ. հասոսի-
լը. ի-ուլ խաոնիրէնէնք պղ-
ջոմըլ. 2. ֆո-ի-ս. հասոսիլը.
ծօզուլս-. 3. փէս պղէս (պէօզ).
ֆո-հիլ:

Gravelle, ի-աւէլ, եէ.
քարապտիծ ախտ. խճաւոր
սիզապրաւութիւն. ի-ուլ ի-
լէնիւ. պո՛ հասոսի:

Gravelure, ի-աւէլէ-ս, եէ.
խառնախօսութիւն. լկտի
բանք. պղէք. ֆոհիլ պէօզ:

Gravement, ի-աւէմէն, ած.
ծանրութեամբ. պզօնու-
թեամբ. պարկեշտութեամբ.
պղտցս. պղտճս. փոսիլճէ:

Graver, ի-ավէ, ն. քան-
դակել. դրօշել. փորել. 2.
դրաշմել, քանդակել ի մետա.
օյմաք. ֆուլմաք. ֆալմ էնէ
էլնէմաք. 2. ֆիէրիւֆաք պէս-
նէմաք, եայ ասֆալտաք:

Graveur, ի-ավէօս, ար.
դրօշօղ. քանդակագործ. ֆա-
նէհմէտ. օյմաճը. հասէսէտ:

Gravier, ի-ավիէ, ար.
աւազ մանրախիճ. խիճ. հա-
պիճ. 2. խիճ, քար երիկա-
մանց. պաէը ի-ուլը ֆա-ս. էրէ
ֆա-ս. 2. հասոսի:

Gravir, ի-ավէ-, ն. ի վեր
մագլցիլ. երանիլ աշխատու-
թեամբ. ինքզինքն ի-ուի ընէլ:

Gravitation, ի-ավիթասիօն,
էթ. ծանրութիւն. հակաձիգ.
միտութիւն. պղտրութիւն. աոքե-
տա. ճէյէնէնճէ:

Gravité, ի-ավիթէ, էթ.
ծանրութիւն. 2. ծանրա-
թիւն. պզօնութիւն. շատը.
պարկեշտութիւն. 3. մեծա-
թիւն. ծանրութիւն. 4.
առուտրութիւն (ձայնի). ա-
պղտրութ. 2. պղտրութ. փոփո-
խէ. վոֆաթ. պղտր պաւլըրութ.
3. փո-հիմիէ. պղտրութ. ֆոսի-
նէ. 4. (պաո) ֆոպա-ըրը:

Graviter, ի-ավիթէ, ն.
ծանրանալ. հակիլ. աոքե-
տաք. ճէյէնէնճէ:

Gravois, ի-ավուա, ար.
խառնատուղ կոչտ բուդ. 2.
փլատէք. աւերատէք. պլնը ե-
նինիէ. 2. ծլօզ. էրէքընիը:

Gravure, ի-ավէ-, էթ.
քանդակ. դրօշուած. քանդ.
փորագրութիւն. 2. քանդա-
կագործութիւն. ատուհան
դրօշիլայ. օյմա. ֆալմէնէ
էլէ. 2. ֆալմէնէուրէթ:

Gré, ի-է, ար. կամք.
հաճոյք. յօժարութիւն. կար-
ծիք. փո-րոփ. էրոպէն. էնիէ:
ֆըյա:

Avoir, Prendre en —, հա-
ճիլ ընդ. սիրել. հաւնէ ի-
ճէ. սէվմէ:

Grasseyer, ի֊ա֊է֊յ֊է, ե֊ֆ֊ծ֊ա֊վ֊ել֊ւ֊ն֊ք֊ւ֊ն֊ք֊ւ֊ն֊ք

ատաղ կուբարար · ՀԵՕՐ ՀԵՕ-ըսանաս փոքրլմամբ, ինանմամբ :

Grappillage, ի-ա-բի-յ-լ-ա-ժ, ար · ճաճարաղանմիան · պա-յ-ա-փ-լ-մա :

Grappiller, ի-ա-բի-յ-լ-ե-լ, ե· ճաճարաղ առնել · 2 · ե· ն· ա-կա-ռ ինչ չահել (ընդհան-ր-թեամբ) · պա-յ-ա-ը պա-յ-ա-փ-լ-մամբ · 3· ա-ր ոգ փոգանմամբ :

Grappilleur, euse, ի-ա-բի-յ-լ-ե-ո-ր, ի-ո-յ, ար · ե· ե-է · ճաճարաքաղ · 2· գող · որ չահի ա-կա-ռ ինչ · որ խորհ նենդու-թ-եամբ · պա-յ-ա-փ-լ-ո-յ-ը · 2· ե-լ-ը-ը · հիւ-կ-ա-ե-լ-ե-ը փոգանու :

Grappillon, ի-ա-բի-յ-լ-ո-ի, ար· ճիճ· ե-ը-ղ-ը-ը :

Grappin, ի-ա-բի-ն, ար· խա-բիսա չորեքժանի· 2· կարթ, ակիլ ի ձգել գնաւ թ-ի-ա-մ-ա-ց· ա-ե-ո-ր-ի ե-ն-ի-ե-լ-ի ի-կ-ե ա-ե-ր-է· 2· փոանճա :

Mettre le — sur qn., իշ-ի-լ ա-մ-ի-ք · ի բան-ի ա-ն-ել զոք· հ-ե-ո-ր ե-մ-ի· է-ե-ն-ի-ե-ն-ի-ն ա-ը-ի-ը-ա ա-ը-մ :

Gras, asse, ի-ա, ա-ս, ած· պարարտ · ճարպաւոր · իւղա-յ-ի· 2· յողր · գէր · պարարակ· 3· ադտեղի · 4· կ-ի-ի (բանբ)· 5· (գ-ի-ի) ի-մ-ա-ն-ձրագեալ · խո-ղ-ը-ը· 2· ա-ե-փ-ը · է-կ-ո-ա · 3· խո-ղ-ը-ը· ե-ե-ի-ե · 4· ֆ-ա-հ-է-ւ, ա-ւ-ե-է (ա-ե-ի-ի)· 5· փո-ը-ը-ա-մ-ը (ի-ի-ա-ա)· Terre grasse, հ-ի-մ-ե-ի ե-ւ պարարտ երկիր · կաւ · ա-ե-փ-ը, ճ-ա-ե-ա-ա-ի-ը-ա ի-ո-ի-ը-ա-ե · ի-ի-ւ :

Jour gras, օր ա-ւ-ո-ց · ե-ի ե-ե-ի-ը ի-ա :

Les jours gras, յ-ե-ո-ի յողր պարարտ ա-ւ-ո-ւ-ր-ք բարեկենդանի (հինգշաբաթի, կիւրակէ, երկուշաբաթի եւ երեքշաբաթի)· ե-ի ե-ե-ի-ե-ն-ի-ն ա-ո-ն ե-ե-ո-ր-ի ե-ի ե-ն-ե-ի-ը ի-ա-ն-ի-ի-ի :

Dormir la grasse matinée, ն-ո-ի-ի ի մ-ի-ն-չ-ե-ւ ի պ-այ-ծ-ա-ո-ւ-թ-իւն ա-ո-ւ-ր-ն-ի-ա-ն · ա-ն-ա-գ-ա-ն ղ-ա-ր-ի-ն-ա-ւ-լ ի ք-ն-ո-ղ · է-ե-ի չ-ը-է ա-ց-ո-ա-ն-ա-ն · ի-կ-ե ֆ-ա-է-ն-ա-ն :

Ce cheval a la vue grasse, մ-ի-ա-կ-ի-ն ե-ն ա-չ-ք պար երիւ-ա-ր· ե-ե-ս ա-ի-ը ի-ե-ա-է-ա-ե-ա-ը ո-ը-ը :

Le pavé est —, ա-ղ-մ-ա-ւ է ճ-ա-ն-ա-պ-ա-ր-ն· ա-ծ-ֆ-ա-է-ը չ-ա-ա-ր-ը-ը ե-ե-ո-ր :

Faire ses choux — de qc., զ-ա-ո-ն-ա-ւ, չ-ա-հ-ել իւ-ր-ը · զ-ա-ա-ն-ա-ա, չ-ա-ն հ-ա-ն-ե-լ յ-ի-մ-ի-ք-ե · ա-ի-ր է-կ-ո-է-ի ի-ն-ո-ի-ն-ի ա-ե-է, ի-ե-ո-ր է-ե-ֆ-ո-ի-մ-ֆ :

Pain gras - cuit, հ-ա-ց կ-ի-ա-ֆ-ի-ա-ց · ի-ա-ա-ր ֆ-ա-ւ-ե-լ ե-ւ-ֆ-ի :

Parler —, Avoir la langue grasse, } թ-ո-ի-ա-ի-է-լ · ծ-ա-ն-ր-ա-լ-ե-ո-ւ-թ-իւն · ա-ւ-ղ-ը-ր, ֆ-ա-ա ա-ե-լ-լ-է ա-լ-մ-ի · է-ե-է-ի ա-ե-ա-լ-ե-ֆ :

Manger, Faire —, ու-ս-ի-լ մ-ի-ա յ-ա-ւ-ո-ւ-ր-ա պ-ա-հ-ո-ց · ա-ա-ֆ-ի ի-ի-ի-ո-ի-ի-ի-ի ե-ի ե-ե-ի-ի :

— , ար· պ-ա-ր-ա-ա-ա-ե-ի-ւ-ն· ճ-ա-ր-ա-ի · 2· մ-ի-ա · մ-ա-ե-ի-ն ի-ա-ր-ա-ի-ի-ի· ա-ե-փ-լ-լ-է· ի-ա-ի· 2· ե-ի· ե-ի ի-ա-ա-ր :

Le — des jambes, թ-ո-ի-ր ա-ր-ո-ւ-ն-ի-ց · պ-ա-լ-ր :

Gras-double, ի-ա-ա-ա-ա-ղ-ը, ար· ճ-ա-ր-ա-ա-ր թ-ա-ղ-ա-ն-թ ք-ա-ղ-ե-թ-ի զ-ա-ա-ր-ա-ի-ա-ց · ա-ղ-ը-ր է-ր-է-ի-ա-ե-ն-ի-ն է-լ ի-ա-լ-լ-ը ե-ե-լ-ի-ն-ի-ի :

Gras-fondu, Gras-fondure, } ա-ֆ-ա-ո ե-ր-ի-կ-ա-մ-ն-ց ձ-ի-ո-ց ի հ-ա-լ-ե-լ-ո-ց ճ-ա-ր-պ-ո-ի· պ-ի-ր ն-ե-լ-ա-ի ի-լ-լ-ե-ի-ի :

Grassement, ի-ա-ա-ն-մ-ի, ո· ի յ-ո-ի-ւ-թ-ե-ա-ն· ա-ո-ւ-ա-ո-ւ-թ-ե-ա-մ-բ· պ-ո-լ-ո-ե-ֆ-ա-ա· պ-ո-լ-պ-ո-լ :

Grasset, ette, ի-ա-ա-ե, ի-ա-ց, ած· ա-ա-կ-ա-ւ մ-ի դ-ե-ր· ե-ի-ի-ն-ե-ի· է-ի-ն-ա-ա-ա :

Grassette, ի-ա-ա-ե-ի-ա, է-է· բ-ո-յ-ա ինչ պարարտ · պ-ի-ր ն-ե-լ ֆ-ի-ա-ա-ա :

Grasseyement, ի-ա-ա-յ-ն-մ-ի, ար· թ-ո-ի-ա-ի-ա-ֆ-ա-ա-ա-ա-ա-թ-իւն· ք-ա-ղ-թ-ն-ա-ա-ա-ա-թ-իւն· է-ե-լ-ի-ա-ե-լ-է-ի :

գութիւն. ազնիւ. փոխ-
կին։
Grandiosité, ի-անդիոզի-
տէ, էիւ. աւագութիւն. չքե-
գութիւն. ազնուն. փոխ-
կին։
Grandir, ի-անդիր, ել. ա-
ճել. գարգանալ. մեծանալ.
ընդարձակել. պի-յի-ոլ.
աբլիմ։
So —, յ. գանձն մեծագոյն,
բարձրագոյն երեւեցուցանել։
Ո. մեծանալ. փքուիլ պի-
յի-, ի-ոլ, ի-ոլ ինքզինքիդ.
Ը. պի-յի-ոլ։
Grandissime, ի-անդի-իմ,
ած. կարի մեծ. փիլ պի-յի-։
Grand'mère, ի-այ մեր, իէ.
հաճի. պի-յի-ոլ ածու։
Grand' messe, ի-այ մեր,
իէ. ձայնաւոր պատարագ.
պինիկի լիի-ըիս։
Grand-oeuvre, ի-անդ-
ուվր-ը, ար. քար փիլիսոփայ-
ական (ար փոփոխե ըստ առա-
կարծեաց զբրայական նիւթս
յոսկի). ասկեփոխութիւն.
իւոլ ըի ոգիս. փիլոսոփըայր պի-
յի-հինիկ մոփնի ալի-ած կիմիս։
Grand-oncle, ի-անդ-օնկլ-ը,
ար. հղբայր հաւու կամ հա-
ճուդ. պի-յի-ոլ ամուճս. պի-
յի-ոլ պայը. փիփինին ի-ոիօդ
նինինին փորպալը։
Grand' père, ի-այ բեր,
ար. հաւ. պիպիք։
Grand' tante, ի-այ պանդ,
իէ. քոյր հաւու կամ հանուդ.
պի-յի-ոլ հալա. պի-յի-ոլ ինքյնիս։
Grange, ի-անժ, իէ. հիւղ,
չոանմարան արտից. խրճիթ
ծերծելոյ զցորեան. պա-պայ
պիճինի օփաալը. պա-պայ պիօ-
յինճիս իեր։
Granger, ère, ի-անժէ, ի-,
ար. եւ իէ. չոանմարանապետ
արտից յորենոյ. պա-պայ
պիճինի նալըրը։
Granit, ի-անիդ, ար. խըա-
տաքար. հատաքար. փոլան-
պըղ ի-ոլը։
Granitelle, ի-անիդել, ած.
նման խատաքարի, հատաք-
րի. փոլանպըղ ի-ոլըն ալինիս։
Granitique, ի-անիդիդ, ած.
ի խատաքարէ. (ապատաժ)
խատաքարի. փոլանպըղ ի-
ոլընդան։
Granivore, ի-անիվը, ած.
ընդակերբ, հատակերբ (ճիըս-
չուն). ի-ոիօ-ի իիյնէ (ի-ոլ)։
Granulation, ի-անի-լա-
սիօն, իէ. պարծելն (գքրայա-
կան նիւթս) հատս հատս.
Ը. եղուկդն (ի վէրոյ ճա-ոբոյ).
(մոփնելբրի) փանիկ փանիկ ի-ոփ-
հա. Ը. փապարճըփ։
Granuler, ի-անի-ի, ն.
հատս հատս պարծել, մանրել
գքրայական նիւթս. մոփնե-
լիրի սֆալինմոփ, փանիկ փա-
նիկ կիմիփ։
Granuleux, euse, ի-անի-
լիօ, իօզ, ած. հատ հատ պար-
ծեալ. մանրեալ. Ը. (ճա-ոբ ք)
եղնգնաւոր. փանիկի. փանիկ
փանիկ. Ը. փապարճըփէլը (ոփ
ճիյիբր)։
Graphie, ի-ափ, իէ. գրա-
ճիւն. նկարագիր. ձրագիր.
ինիվ-իէ. բիա՛։
Graphique, ի-ափիդ, ած.
ձրագրական. պատկերագրա-
կան. (նկարագիր) պատկեր-
բոք. Ը. գրական. գրաճեան.
գրչաճեան. ա-ոբիկի ընիփլ-
ձիլ. ա-ոբիկիլի. բիա-իհլի. Ց.
հաբիէ։
Graphiquement, ի-ափիը-
մոի, ած. նկարեալ. ձրագրե-
լով. բիա-հինի ընիփբիփ։
Graphomètre, ի-աֆօմե-
դը, ար. անկիւնաչափ գար-
ծի անդոց. փի-ընիփիյա։
Grapin, ի. Grappin.
Grappe, ի-աբ, իէ. ողկոյզ.
Ը. ախտ ինչ ոտից իշոց, ձիոց.
ա-ոլիբ՛. Ը. պէր նեվ պարկեր
իւնիկի։
Vin de —, գինի ճորաճոյ. ի-
ընի-՛ եղէլիբփեն ափան ընբոպ։
Mordre à la —, յատկել, հաւ-

Grammatiste, ի–ա՛մ՚ափ՚ոփ, ա՛ր. ա՛ա՛ա՛ցիչ՛ ք՚ի՛ր՚ա՛կ՚ա՛ն՚ու՛֊ֆ՚ի՛ւ՚ա՛ն (ա՛ա՛ա՛ցի՛ա՛լ ի՛ ֆ՚ի՛շ՚ն՚ա՛֊ա՛ն՚ա՛ա) · ա՛ր՚ֆ ի՛օ՚ճ՚ա՛ր՚ը։

Gramme, ի–ա՛մ, ա՛ր. գ՚ր՚ա՛մ՛. գ՚ա՛գ ի՛ւ՚ն ի՛ւ՚ն՚ն՚ե՛ւ՚ա՛ա՛ա՛ն ց՚ա՛ր՚ե֊ն՚ա՛ա՛յ՚ա՛ա։ գ՚ը՚ա՛մ՛. ա՛ն գ՚օ՛ֆ֊ա՛֊գ՚ը ա՛գ֊գ՚ա՛֊ց՚ա՛ա՛յ՚ֆ՚ա՛ն ա՛գ ա՛գ֊ը՛֊ֆ՚ի՛ւ֊ա՛ֆ՚ի՛ւ ի՛ֆ֊ա՛ֆ՚ի՛ւ ի՛օ՚ը՚ը֊ի՛։

Grand, ande, ի–ա՛ի, ա՛ի֊, ա՛ի. մ՚ե՛ծ. ի՛ր՚է՛ց. յ՚ա՛ղ՚ի՛ծ. 2. գ՚ա՛ղ՚ա՛ւ՛. յ՚ա՛ւ՚ղ՚. յ՚օ՛ր՚դ. 3. ք՚ա՛ա՛ջ. մ՚ե՛ծ՚ա՛ա՛ն՚ձ՚ն. ա՛գ՚ն՚ա՛ւ՚ա՛կ՚ա՛ա՛ն. ի՛. ի՛ր՚ա՛ւ՚ե՛լ՚ի՛. գ՚լ՚ի՛ա՛ւ՚ա՛ր. 5. գ՚ա՛ր՚ձ՚ր. գ՚ա՛ր՚ձ՚ր՚ա՛ր՚ի՛ր՚ձ՛. 6. ը՛ղ֊ա՛ր՚ձ՚ա՛կ. մ՚ե՛ծ՚ա՛ա՛ա՛ր՚ա՛ա՛ծ. 7. ն՚շ՚ա՛ն՚ա՛ւ՚ա՛ր. շ՚ը՛ի՛ղ. ա՛ւ՚ա՛գ. ա՛գ֊յ՚ի՛֊ֆ. 2. ը՛ֆ՚. է՛ֆ՚ր՚ա՛ի. 3. ֆ՚ի՛֊ա՛ւ՚ի՛լ՚ի՛. է՛յ՚ի՛֊ֆ. ա՛֊լ՚ի՛ հ՚ի՛մ՚ի՛ի. 4. ի՛ւ՚ը՚ի՛՛. գ՚ա՛֊ը՚ը՚ի՛՛. 5. ի՛ի֊֊ֆ՚ի՛֊ֆ. 6. ի՛՚ն՚ի՛ի. ի՛ն՚ի՛ի. 7. ա՛լ՚ա՛. մ՚ի՛ւ՚հ՚ա՛ր. ի՛ի֊ֆ՚ի՛ի։

— jour, ա՛ի֊. լ՚ա՛յ ա՛ա՛ւ՚ը՚ն՚ի՛ւ՚ա՛ն. 2. ա՛շ՚ի՛ա՛ր՚հ՚ա՛ա՛ւ՚ա՛ա գ՚ա՛յ՚ա՛ն՚ու՛֊ֆ՚ի՛ւ՚ն. հ՚ր՚ա՛ա՛գ՚ա՛ր՚ա՛կ. լ՚ա՛յ՚ա՛. ի՛ի֊֊ն՚ի՛֊ֆ՚֊ա՛ւ. ի՛ի֊֊ն՚ի՛֊ֆ՚֊ա՛ւ ը՛ւ՚ը՚ղ՚ը. 2. ա՛ւ՚ի՛֊ֆ՚ի՛֊ֆ՚ի՛ւ՚ա՛ն՚. մ՚ի՛ի֊ֆ՚ի՛ի։

Le — air, գ՚ա՛ց, ա՛գ՚ա՛ա՛ա օ՚գ֊ա՛գ՚ա՛֊ հ՚ի՛վ։

Trancher du — seigneur, կ՚ա՛ա՛ du —, գ՚ի՛ր՚ձ՚ա՛ն՚ա՛լ. ճ՚ո֊ֆ՚ա՛ն՚ա՛լ. ա՛գ՚ա՛լ՚ը՚ի՛ ա՛ա՛ի՛֊ֆ։

— mot, մ՚ե՛ծ՚ա՛գ՚ա՛ն՚ու՛֊ֆ՚ի՛ւ՚ն. ճ՚ա՛ա՛ա՛ գ՚ա՛ա՛ն՚ք. գ՚ի՛֊յ՚ի՛֊֊֊ գ՚ի՛֊յ՚ի՛֊֊֊, ֆ՚֊ա՛ր՚ի՛ ֆ՚֊ա՛֊ր՚ի՛ ա՛ի՛օ՚ղ՚ի՛ր՚։

De — coeur, մ՚ի՛ա՛ա՛գ՚ի՛ւ՚ր. յ՚օ֊ժ՚ա՛գ՚ու՛֊ֆ՚ի՛ւ՚ա՛ա՛ն՚. ի՛֊ն՚ի՛֊֊ ի՛ն՚ի՛։

Le — monde, մ՚ե՛ծ՚ա՛մ՚ե՛ծ՚ք. ա՛ւ՚ա՛գ՚ա՛ր՚ի՛ա՛ր. ր՚ի՛ճ՚ա՛լ ֆ՚ի՛֊գ՚ա՛ր. գ՚ի՛ն՚ի՛ի՛ ի՛ի֊֊ ի՛ի֊֊ ի՛֊ֆ՚ի՛֊ֆ՚ի՛ւ՚ա՛ն

ֆանձրաշտաւեթիւն. ֆանձրաշտաւեթիւն (կերակրոց). արբեալ եմեալներ. 2. (ըստմաց.) եանելի ծօծաստան, պտոյտ։

Grain, ի-ին, ար. հատ (ցորենոյ, գաւազոյ). ունդ. 2. հատ, պտուղ (խաղողոյ). դեղաշտեանդ (գաւիթոյ). 3. հատ (աղի, աւազոյ). 4. ցորենահատ. գաբեհատ. 5. թմանձր տարտափ. խիտ տեղատարափ. 6. մորթի յանկարծակի փոխորիկ. (ծովու պտոյ) փանիկ. 2. (ի-ին) փանիկ. հոգեվ. 3. (ի-ոջ, ի-ոյ) փանիկ. 4. պատերազմ փանիկ ուղղելոյ. պատերազմ. 5. սբ ապտնեաք. 6. ալօթա. ի-ոյ։

— d'or, զանակը, մանր մասունք ոսկւոյ. ալեսան ի-ոյ-ակելիք։

Avoir un —, լինել բախած. ալը ալ ի-ոյ օշմե։

N'avoir pas un — de..., չունել եւ ոչ փոքր մի (հանճար). ալը ձիավ (ալը) ալիք օշմանի։

— de petite verole, եղունդն ծաղիկ ախտի. ելելի եելելիք ֆապարճելը։

Être dans le —, ի շահաւոր գործս գտանել. պարապատնալ. ի-ելելը մաղալանիլ. պեռնիք օշմե։

Grains, ար. յի. ցորեան. արմըտիք. ազգք ազգք ցորենոյ. պտոյտ. պատերազմ ձիավելիք։

Gros —, ազնիւ արմտիք. ցորեան եւ համաբ. ի-ոյ ելելի. պտոյտ վե չավար։

Menus —, նուաստ արմտիք. գարի, վարսակ, կորեակ, քիւաամի եւ այլն. նյե եալ ելելի. արեւ, ելալե, տարբ, պտոյտ։

Graine, ի-ին, եք. սերմն. կուտ. հարաւունք. ի-ոնաբ։

Grainetier, ի. Grenetier.

Grainier, ère, ի-ելիք. եր, ար. եւ եք. ընդավաճառ. սերմնավաճառ. ի-ոնաբաճառ։

Graissage, ի-ելաք, ար. իւղելն. եալ պիւրն։

Graisse, ի-ե, էք. ճարպ. եւղ. պարարատեթիւն. եալ. իւ եալը. վերվէն եալը։

La — de la terre, հիւմ, պարարատեթիւն երկրի. ի-ոք-բաջ եօշխ, պերեւելիք։

Graisser, ի-ելե, ն. իւղել. օծանել ճարպով. 2. պղտեղել (իւղով). եալ պիւրնե. եալ ի-ոյ-ելե. 2. (եալ ըստ) ելերելիք։

— le couteau, ատել միս ի նախաճաշի կամ ի նախընթերիս. առպահ վե պիւրտ ֆահվալ ըստ եմեալ եմ եելե։

— la patte à qn., կաշառաբեկ առնել. բեղվելի վերնե։

— les épaules à qn., գանալ ոյ առնել. հարկանել զոր գաւազանաւ. պերեւելի ըստպօշխ պեօյնե։

— ses bottes, պատրաստել ի չոս. 2. պատրաստել ի մահ. եօճաալ-ալ հազըրլանալ. 2. եօշխ ի եալ ելելիք։

—, ն. ի-անձրանալ (դիմոյ). լինել նման իւղոյ. (ելերաւ) եալ ելել ֆաելըլանալ։

Graisseux, euse, ի-ելօ. եօշ, ան. ճարպական. ճարպալից. եալը։

Gramen, ի-ին, ար. սեզ. ի-ալը օմ. եելելելիք։

Graminée, ի-ալիք, ան. սեզաբոյս. սեզական. օմ-ալ ցնեւելոյ։

Grammaire, ի-ալե, էք. դպրութիւն. քերականութիւն. ասք. ի-ըլ ասք։

Grammairien, ի-ալելի, ար. դպրատրութեան. քերական. ի-հլ ասք։

Grammatical, ale, ի-ալելիք, ան. դպրութեան. դպրատրութեան. քերականական. ասք։

Grammaticalement, ի-ալելիք, պ. ըստ կանոնաց դպրութեան. ըստ քերականութեան. ի-ըլ ասք ելալե։

պընճոյ, ին. քաղցրութիւնամբ. մարդասիրութեամբ. խօսքս. լսոնֆեր, գ-ութ-վեր իւր։

Gracieuser, լ-օ-էօզ, ն. քաղցրութիւն, մարդասիրութիւն ցուցանել. լսոնֆեր, գ-ութ-վէր լ-օ-ներ-ցէ։

Gracieusete, լ-օ-էօզ-ըթ-ը, ից. քաղցրութիւն. մարդասիրութիւն. ազնուութիւն. 2. պարգեւ շնորհաւորութ. լսոնֆեր։ վէր-ցէ։ 2. փերիմանի պահելը. զօրաւորական չէզոք վերէն ձէզբէլ։

Gracieux, euse, լ-օ-էօ, էօզ, ած. շնորհալից. մայելլուչ. ազնիւ. համբոյական. 2. քաղցր. ազնուական. բարերարոյ. խոհեզէզբէ. զարիցէ. էրէն. խօլ. 3. լսոնիցէ. վէր-ցէ։ էդան։ գ-ութ-վէրն է։

En forme gracieuse, շնորհական պայմանաւ. առանց քննութեան եպիսկոպոսին. ընայելի խոհեզէլէ։

Gracilité, լ-օ-էլ-իթ-ե, ից. նրբութիւն. սրութիւն (մայնի)։ (-ներ) ընճելչի, փոփոխչի։

Gradation, լ-օ-գա-օ-ի, ից. աճումն ասոհմանաւ. ասոհմանք. ասոհմանաւ կարգ. ելեւէջ. արևմ. փերէնեի. ին-ներէ-ց։

Grade, լ-օ-գ, գ. ասոհման. բարձ. պատիւ. ֆոյ. վերինդ։

Grades, գ. յ-ե. դիր, մանրհակ վարդապետութեան. գ-ներէ-վէ ֆերմանը։

Gradé, լ-օ-գ, ած. որ ունի ասոհման ինչ (ի բանակի)։ ֆոյեալ։

Gradin, լ-օ-գէ, գ. ասոհման. ասոհմանաւ կարգ. ասոհմանաձեւ տախտակ. վերէնեի. ֆոյ ֆոյ բան. փերէնեի փերէնեի պէլէլիլ ընդին։

Gradine, լ-օ-գին, ից. ասոհմաւոր քանդակագործի. փէլլի փերէր ֆոյնի։

Graduation, լ-օ-գ-ա-էօ-ի, ից. չափ. բաժանումն յասոհմանս. 2. բաժանելն, պարզելն զկարգ քաղցր յաղի չըոյ. վերէնեի փերէնեի պէօլնի. ֆոյ գլ ֆոյ ընափ։ 3. ընդլը ասոյս ընաչլը ասոգան հաճլանըզբդ այբմի։

Gradué, լ-օ-գ-ե, գ. որ ունի ասոհմանս ինչ (ի ժողովի ասուածախօսաց, բժշկաց...). պերէնի ֆայէլէրնէն պէր ֆաչնը ալբէ։

Graduel, elle, լ-օ-գ-էլ, ած. ասոհմանեալ. ասոհմանական. ասոհմանաւ. վերէնէլի. օբնալ կիգն։

Psaumes graduels, սաղմոս, օրհնութիւնք ասոհմանաց. սաղմոք զոր երգէին ընթացիցեն յասոհմանս ասացմանն։ պաղտ'ըլ պերէնեն։

—, գ. կյորդք Աւետարանի յոր ընծերցուածոյ առաքելական թղթոց. 2. պիրք երգոց պատարագի ի վերայ գրակալի. էչնա-բ-ոյա ընճելի վերիցն պէն իչէն պէնէլէն պաչնա-ը։ 2. էչնա-բ-ոյանէն իսահնիմնէն։

Graduellement, լ-օ-գ-ըչնէ, ի. ասոհման յասոհմանէ. ասոհմանաւ. վերէնեի փերէնեի։

Graduer, լ-օ-գ-ե, ն. բաժանել յասոհման. 2. աւանելոյլ ասոհմանաւ. 3. յասոհման ինչ հանել (ի բարձագիտութեան, ի բժշկութեան). վերէնեի փերէնեի պէօլնէ։ 2. ֆոյ-ել, վերէնեի փերէնեի արևմ-ըչնէ։ 3. պէօրնա ֆայէլէրի վէրնէ։

Graillement, լ-այլ-ըմն, գ. ձայն կերկերութեան. կերկերութիւն (մայնի)։ (-ներ) պօզ-ա-ֆ-ըմ-ա։

Grailler, լ-այլ-է, ն. փող հարկանել ի կոչել յետս պատահանս. ալ վեօգ-ե-լէրնէ ներէ չաղըրմ էլէն պօռնըլմաք։

Graillon, լ-այլ-օն, գ. ձնացորդք կերակրոյ. 2.

ցանել. բուծանել. 5. գնալ, վարել ընդ ուժիք. 6. առնուլ, պահանջել խնդիր (Հայցական). ջանիլ ի, իրաւեր, հետ՛ իմիջ. լեռիկ լերինք. 2. նոյնքան օրհաս. պերճանիլ իմիջ լերինք. 3. գայլամաք. պոփռաք. գօրահանդէս իրաւեր իւր գնալմունք. 4. պերճիլ. 5. վարձնիլ. 6. (տէր ձիոյ նոյնի) ընդարձակ իմիջ.

Se —, ն. գնալ. վարել. կեալ. 2. անձամբ անձին առաքմունդել. անձամբ զանձն վարել. վարձնիլ. պարանդ. հարկերէն իմիջ. 2. ինքզինքն պոչշնա օրհաս. ինքզինքէն իրաւեր իմիջ.

Gouverneur, կառավարիչ, ար. վարիչ. մարզպան. կուսակալ. վերակացու. 2. դաստիարակ. նոչչար. վարի. 3. լար.

Goyave, հոյավ, իդ. հնդիկ տանձ. հինգ արմատս.

Goyavier, հոյավիի, ար. հնդիկ տանձենի. հինգ արմատս ազգը.

Grabat, հասպա, ար. անկողին յոտի. խշտեակ. ֆինոս պեօշնի.

Être sur le —, անկեալ դնել ի մահճիս հիւանդացեալ. պեօշնիպ խասիս խոմսե.

Grabataire, հասպաբիս, ար. եւ իդ. հիւանդոտ. մահճակալ. 3. որ յապաղէ զվիրաւորելն մինչեւ ցմահ. խոմիկ. ջան խոմեպս խոմիշն. 3. հօգնեպնոխ վճռիկ օրհաս.

Grabeau, հասպօ, ար. յոտի մասունք կամ ընարուկք դեղոց. եղջանշն եվենիկ.

Grabuge, հասպի, ար. կռիւ. հակառակութիւն. գովզա. նիզ.

Grâce, հաս, իդ. շնորհք. հրաման. 2. շնորհք. թողութիւն. 3. շնորհք, օգնութիւն. 4. գոհութիւն. շնորհակալութիւն. 5. վայելչութիւն. շնորհք. գեղ. ազնուութիւն. 6. բարձրութիւն. ազնուութիւն. անուն պատուոյ գլխոյ Աստղին. շուք. երեւոյ. լուսին. նոյնիս. 3. աֆէլ. պաղբալամ. 3. Աստիճան լուսին. 4. չնորհ. ինքզինքիւ. 5. հնութ. նոքը. չքոյ լուսնիքն. 6. ինայելի. փորվէվիլ.

Rendre —, շնորհ անել. գոհանալ. չնորհ վերջ. ինքզինքիւ.

Faire —, շնորհս առնել. վերջ իմիջ.

Faire — à qn. de qc., շնորհել. բաշխել. պարգեւել. պաղբալամ.

— à . . ., գոհութիւն. շնորհակալութիւն. պերճիւն վերջն. չնորհալիր օրհաս.

De —, ազատեմ. աղէ. վերջ եմ. խալիրբոր.

An de —, թուականութիւն քրիստոսի. ամ փրկութեան. իսա եֆենոպնիչն ինոյնէ.

De bonne —, կամաւ. ջօգաբութեամբ. առանց հակառակութեան. նոխիւ, չնորհալ նէլ.

Grâces, իդ. չո. գոհութիւն. աղօթք գոհութեան յետ կերակրոյ. 2. Շնորհք. երեք դիք ընկերք Աստղականիսատոն օձիս չնորհ նէրեն պաղբալամ. 2. վերջ իլանիվերջ.

Bonnes —, շնորհք. հաճութիւն. բարեկամութիւն. հնութիւն. պօրնոպնիչ.

Les bonnes — d'un lit, վարագոյր մնարից եւ անուտից անկողնոյ. պեօշնչէն պալ վերջ չոպ ինոյնիսատոն վերջ.

Graciable, հասիալը, ած. ներելի. արժանի թողութեան. աֆէլ օլանաբոր.

Gracier, հասիէ, ն. թողացուցանել. շնորհել. ներել. աֆէլ եմիմ. պաղբալամ.

Gracieusement, հասիէսմ-

հատուած. 3. գիտցած առնուլ. ճաշակել. 4. հաճեալ հատանել. յանձին առնել. հաճիլ. 5. վայելել. ընդունիլ. փորձել պատուական. 2. իօթեալոմոք. 3. փնդռիլ. ընտրել. 4. պէյհնիլ. հոգալ խնդիլ. 5. ախֆոսընը ընդունիլ։

—, ն. ճաշակել. 2. հատուած. 3. առնել նախընտրիլ. փորձել պատուական. 2. իօթեալոմոք. 3. ախլամ գոհվելը խնդիլ. էյինպէ ըլսոմը խնդիլ։

—, ած. նախընտիր. առաջին ընտիրը. ախլամ գոհվելը. էյինպէ խնդալ։

Goutte, ֆո—տ, էֆ. կաթիլ. կաթ. շիթ. 2. ասկատիկ մր. կաթի մր. 3. դեղ ոտքերէդ ար պաշտուի շիթ շիթ. փոխը. 2. պէր ալ. պէր փոխը. 3. փոխը փոխը վերէնէն բռահլը ելլուի։

— à —, շիթ շիթ. առ առ. կաս առ. փոխը փոխը. ալար ալար։

—, գ. սչինչ բնաւ. հիչ. ալա։

Mère —, գինի ծարաձոյ. ըղի—ֆ եղինըգոբէն ափան ընդալ։

Goutte, ֆո—տ, էֆ. յօգացաւութիւն. վիճո՛ի ֆէֆտալ։

— sereine, միտպին կեղևանք աչաց. փոբա ատա—խնդիչ։

— à pied, ոտից ցաւ. ատենացաւութիւն. ոնիդրիա։

Gouttelette, ֆու—դըլէդ, էֆ. կաթ փոքրիկ. կպչուկ. փոխճաքէֆ։

Goutteux, euse, ֆու—փէօ, էօզ, ած. եւ էֆ. պատապրատ. որ յոտից ցաւս դրաւեալ ինձէ. ոնիդրիալի։

Gouttière, ֆու—դիէռ, էֆ. խողովակ քարից. ուղղ ատենաց. 2. տանիք. յարկ. 3. կաշկաց քիւ յարկի կառաց. 4. փոզաձեւ ճեղքուած կամ ակօս ի վերայ գլխաւար եղջերու եղջիւրուն. ատլոֆ ըլսալը. 2. փոխ. 3. ատոպոյը խոզ ֆուրտան հըֆիշ խնդիչ էյին փոյընան ատլոֆ. 4. ֆէյինին պուլ պուլոյնուպ ֆուլոֆ ըլսալը։

Gouvernail, ֆու—վէռնայլ, ած. (յոգ. gouvernails). գեկ. քեզի. ատիք. 2. վարչութիւն տէրտութեան. փնդռիլ. 2. նախընթացութիւն. փնդռիլ։

Gouvernance, ֆու—վէռնանս, էֆ. տեղան կուսակալի (ի Հոլլանդիա). գնդիլ հիֆոխնէն ալիքնալ ըլսին ֆահոխնէ։

Gouvernante, ֆու—վէռնանթ, էֆ. կին կուսակալի. 2. կին կուսակալ. 3. կին դաստիարակ. դայեակ. 4. կին հպատարձու ատեն. անկալուշ. գնդիլ գործը. 2. գնդիլ գործ. գնդիլ. 3. ուսկալուշ գործ. գնդիլ. 4. փոխանակ գործ։

Gouverne, ֆու—վէռն, էֆ. կանոն վարուց. առաջնորդ դնացից. գռան. գըլուխ։

Gouvernement, ֆու—վէռնըմանի, ած. վարչութիւն. վերակացութիւն. խնամակալութիւն. 2. վարչութիւն տէրտութեան. պետութիւն. 3. օրէնք, պայման վարչութեան. տահմանադրութիւն. 4. վարիչք, պաշտօնեայք տէրտութեան. վարչութիւն. 5. կուսակալութիւն. մարզպանութիւն. 6. երկիր կուսակալութեան. մարզ. 7. սպարանք կուսակալի. նաղըրէթ. իշխող. ընթիչ ընվիչ. ընդիչ. 2. գնվիչի իշխող. գնվիչի. 3. գնվիչի բռահոմա, ատրիչի. հիֆոխնէն. 4. գնվիչի նաղըրէրը, վիֆոխլոգը. 5. վընվիչ. գնդիլ գործ. 6. իշխանի. 7. վրի գծնողը։

Gouverner, ֆու—վէռնէ, ն. վարել. ուղղել. առաջնորդել. 2. ունել ճոխութիւն ի վերայ ուրուք. ունել զոք ընդ իշխանութեամբ. շրջել զոք ըստ կամի. 3. գործակալել. խնամել. մատակարարել խնայութեամբ. 4. ունել

Gourgane, ſ. m. ազան մօրական. պոշտիկը ինչուան փուչիկ պոչը։
Gourgouran, ſ. m. հնդիկ կերպաս ինչ. պէտ նիվ հինա ֆարմաչը։
Gourmade, ſ. f. կռուիւ. բռնխէթիք. խարթոփ. խարտոփ ածուլա։
Gourmand, ande, ſ. մարդ, անք, ածի. արկուռաս. արկուռամալ. արուվայնասպուրալ. չէն պօչաչ. պօչաչ պուչիկ։
Gourmandé, ée, ſ. պուչիկ, ածի. առատակուած երկնալ. 2. (մին) ցանկալ, հանգերձնալ (ապաւարդիւ). փուփին ֆոպչէրչինփէչ. 2. (մարդաանց) չար. (մարդաանց) կուիչիչ (կին)։
Gourmander, ſ. m. առատակուած առնել. խաստիւ կչառամբել. 2. առնձառհարկել, նաւառնել (գառան ոգւոյ, գերբիւարբ). փուփին ֆոպչէր վէրմէփ. 3. (նէֆոփ, ասիը) գառի կինմէփ։
Gourmandise, ſ. f. արկուռառաւթիւն. չէն պօչաչուէթ։
Gourme, ſ. m. խլինք կամ յառք հիւթ (մեռառալ ձիոց). 2. ախտ ինչ մարթի ու մանկանց. ան ատփոչըը. 3. չփոֆլուրքն պէրի էչխինի ֆոխօփ ֆէնֆըչչուբ փիչուբ վէրմէփ։
Jeter sa —, առնել անմառաթիւն երթառատրպակատ. ճահիչէփ կինմէփ։
Gourmé, ée, ſ. ֆէ, ածի. **Être —**, պպուռիւն ի վեր առնել. պպօնաւթիւն, հառիռառաւթիւն կերպարանել. պոչէնը ֆօփուբ ֆոխիմէփ. ապչըէչէփ. ֆոխիչէփ ատինմէփ։
Gourmer, ſ. m. գնել չգի ալս առնձի ի բերան երբուրին. 2. կռուիւ հանել. ան կին չինմէրի բօմէփ. 3. խարտոփ ատրմէփ։
Se —, ֆ. կռուիւ հանել աքաւանց. պիրիպէրինի խարտոփլամէփ։

Gourmet, ſ. m. ճաշակի պինաչ. առղեակ ճաշակի գինաչ. ըարթաղ նանըչան։
Gourmette, ſ. f. չրուչակ. չղճի ալ առնձի ձիոց. չինիճ, կամ չինիճէրի։
Rompre sa —, ֆարղուչ զկարիս արձակերտառնակ. նէֆֆինին խարըչնըը պրուֆմէփ, կիվչիֆմէփ։
Lâcher la — à qn., առչ առանք առիչապղին ազատուաֆիւն. պիրիպինին ուէրպէֆինչիֆինի կիփուրէփ արկիչըմէփ։
Goussant, ſ. m. } ածի. յղալ
Goussaut, ſ. m. } եւ պինդակապալ. կարճ եւ հաստառնձի (երբուռար). ընգինաղ (ան). ֆըառա վէ ֆարվէֆինչէ։
Gousse, ſ. f. կառնաչէ փռճակ, պատառնէք (ընգոյց). (պօֆլառնըն) ինչէչ ֆուպարա։
— d'ail, առատին խաստրալ. առրմարաֆ փիչէ։
Gousset, ſ. m. առնաֆ. խառաչէք առնիճի. 2. չար հաս առնիճի. 3. կապէրտառ առնիճի. 4. քասակ վարտառաց. 5. մալճ առախատակի. փօչնաֆ. փօչնաֆ չարարա. 2. փօչնաֆ փօֆառա. 3. փօչնաֆ պէչէչէ. փօչնաֆ ապչը. 4. փառնաչուղ ճէղպէ. 5. բառի պէրնիչէչէ։
Goût, ſ. m. ճաշակիւէթիք. 2. համ. ճաշակ. 3. հառ. 4. ախորժանք. առնչանք (կերակրոց). 5. ճաշակ. քիմք. ճառնաչղուաթիւն. 6. համոյք. յօժարութիւն. 7. ճաշակ. ոճ. օրինակ. պայման. 8. բարուք ճաշակ. ընտրութիւն. ազնուութիւն. ֆոովէֆ՛ինի չափ. 2. չինէչ. պաք. 3. փօֆա. 4. իչնահ. 5. աչնուչըէ. պէր չէչ նառնըմահղպէ. 6. փրաք. արղչէ. իսինչ. 7. նառչ. առուղ. պինչ՛. 8. էչէ նառչ. չինրաֆնէ. նէղաֆնէ։
Goûter, ſ. m. նառչ գճաչակ. ճաշակիչ. 2.

ֆոխէը օլմաք խոխօթ սըճուէը վր ֆոխէնի գառյմաք։

Avoir un beau —, ունել ձախ գեղեցիկ · խօլ ավուէը օլմաք։

Gossampin, ֆօսանֆէն, ար. բամբակաբեր չռմի · պիր ծէվ ագաճ։

Gothique, ֆօթիք, ած. Գոթացց. գոթական · ք. հին. խափանեալ · ֆոխ նսեմէխ-բին · ք. ֆոխ · պոխիսալ։

Gouache, ֆուաշ, էֆ. նկարչութիւն, նկար ջրախառն ներանգօք · ասմ՚էը ասա իվ նախշաբէը ֆոխօթ նաքչ։

Goudron, ֆուդրօն, ար. կուպր · փոխրան։

Goudronner, ֆուդրօնէ, ն. կպրել · նեփել կպրով · փոխրանլամաք։

Gouffre, ֆուֆր, ար. անդունդք · վիհ · ք. վիհ կորըստեան · անդունդք ծախսուց · ֆնիկ · փէկոնչ ըսֆըսր · ք. ֆոհարիւ ներ-ֆոսրիքն գերեսաց։

Gouge, ֆուճ, էֆ. բոզ. ապիճ · աղջկամարդ · ք. քանդակագործի · գրոց փորագնիս · ֆոհիչէ · ք · գիմր ֆուլմ · հավչալը ֆուլմ։

Gouine, ֆուին, էֆ. պոռնիկ · վարձակ · օրօֆոս։

Goujat, ֆուժա, ար. ծառայ զօրաց · ասէրը խըզմիրֆոհարը · կեօչէ։

Goujon, ֆուժօն, ար. տափոտակ խարտեաձուկն · ք. բնհաս անդլուխ · սեպ, սլաք երկաթի · պէչալ ֆայտ պուկըէը · ք. պուղըզ ֆնտեր · գեմր չիվէ · գիլ։

Faire avaler le — à qn., ֆամկարգապատ առնել · պատրիկ · գոռալը գիւլիւրմէ · ալըտանմաք · խոսխոսմաք։

Goulée, ֆուլե, էֆ. պատառ մեծ · իրէ լըգմա։

Goulet, ֆուլէ, ար. կիրճ նաւահանգստի · էլմանըն գոր ֆելէխ · ք · գ. Goulot.

Goulette, գ. Goulotte.

Gouliafre, ֆուլիաֆր, ար. ոգկորեայ · շատակեր անյագ · չէյ գօշալ · աճ ֆեօչէ։

Goulot, ֆուլօ, ար. փող, նեղ պարանոց (արուակի, սափորի) · (չէլեհնի, գեհինէն) գոր գօշալը։

Goulotte, ֆուլօթ, էֆ. խողովակ, ջրմուղ, ջրագարթ փոքրիկ · գոր օլմաք ֆինէ ասա ֆօլա։

Goulu, ue, ֆուլը, ած. ոգկորուսա · չէյ գօշալ։

Goulûment, ֆուլիման, գ. անյագ · ոգկորասուն ֆիեամբ · աճ ֆեօչէլի-լիյլե։

Goupille, ֆուբիյլ, էֆ. սեպ փոքրիկ · երիվ նուրբ (ի ժամացոյցս) · (ասախտա) էլասա ֆնեճ չիվէ։

Goupillon, ֆուբիյլօն, ար. մշտիկ · գործի սրսկելոյ · ջրեր · ասա ներէկճէ · ալըճ։

Gour, ֆուռ, ար. պասատատուած, խոռոչք ի ջուրց · ասա ափոսըկան զոհր եօխն չատօսոր ներ։

Gourd, ourde, ֆուռ, ուռտ, ած. (ձեռն) բրատացեալ, ընդամարեալ ի ցրտոյ · ասոփոսան ֆելէլինմէլ, ասյուռմաչ։

Gourde, էֆ. գ. Piastre.

Gourde, ֆուռտ, էֆ. գդալ դատարկ ի պէտս ջրոյ, գինւոյ · ասա, չորաց ֆուլըմա խչէն էլի գօշմըշէլ ֆեղաճ։

Gourdin, ֆուռտէն, ար. լախտ · բիր · ասֆա · չէրբուճ։

Gourdiner, ֆուռտինէ, ն. բրատճճ առնել · ասֆայլ ֆեօչէ։

Goure, ֆուռ, էֆ. նենգիաբար գեղք · սուտ բամիճայք · ասյֆուռուսմաչ, ֆուռմա նմա։

Goureur, ֆուռուռ, ար. նենգիչ գեղոց · ք. խարեբայ · դաւաճան (ի տուրքատուս) · նմա ասֆուռուսաճ, ֆուռըչ իւրըմը · ք. հնչեփուռ։

Gourgandine, ֆուռկանտին, էֆ. բոզ · ֆոհղե։

Gonfler, ֆօղֆլէ, ն. այտուցանել. ուռուցանել. փչել. 2. փքացուցանել. հպարտացուցանել. 3. լնուլ փքովք. ֆոպոշիմ. ընչէրմէ. 3. մոլորութիմ. 3. եկեղեցի մէ։ — , ը. } այտնուլ. ուռ-
Se —, յ. } նուլ. տորմիլ. 2. փքալ. ամպարհասաճիլ. ընչերմէ. ֆոպոշմ. 3. մոլորութիմ։

Gonin, ֆօնին, ած. **Maître —**, այր խորամանգ. ֆուլլու, ֆուռնաս ապամ։

Goniomètre, ֆօնիօմէթր, ար. անկիւնաչափ (գործի). փիւռնէֆէյմ. փիւռնէ կօղնիճէ ապի։

Goniométrie, ֆօնիօմէթրի, էն. անկիւնաչափութիւն. փիւռնէ կօղնիմէ։

Gonorrhée, ֆօնօռէ, էն. սերմնորրհծութիւն. սերմնակաիծութիւն. պիչ ապուռնուռ։

Gonorrhéique, ֆօնօռէին, ած. սերմնակաիծ. պէրէ ապուռ։

Gord, ֆօռ, ար. արձայլ. ուռկան քնչ ձկնորսաց. պէր նէվ խառնէլսէր պուլըճ ապը։

Gordien, ֆօրտիէն, ած. **Noeud —**, Գորդեան հանգոյց. անլոյծ կապ. անյաղթ դժուարութիւն. ֆօղէնըմէղ փէյճմ. էկինիմէղ ընինընէ։

Goret, ֆօռէ, ար. խոճկոր. պծնուղ խավրուսու։

Gorge, ֆօռժ, էն. պարանոց. 2. կոկորդ. որկոր. 3. ծոց. լանջք կանանց. վերնակողմն կրծոց կանանց. 4. գրասան շապկի կանանց. 5. կիրճ. փող. ձորղ անց. կիրճ. 2. պօղազ. խըրխլոճ. 3. ֆօժո. ընինէլէրէն ֆօժո պուլը. 4. ընինէ ֆօմկէյէ խոճոը. 5. փոր ֆէլէփ. պօղազ։

Se couper la — avec qn., կռուիլ միայն ընդ միայն. մենամարտիկ ոգորիլ. էրէ փէնէ պէօյէ-ընէ։

Tenir qn. à la —, է ձեռք արկանել. ոչընչացս ասիմէ. պօղազընիցն ֆուէրտմէ։

Rendre —, փախել. 2. հաստուցանել. յետս գարձուցանել. ֆուռտմէ. 2. եատիճէ. ֆէրէ ընէվէրմէ։

Se couper la —, սպանանիլ, փողատիլ գմիմեանս. պէրիպէրէնէ ֆօղտուճէ։

Gorgé, ée, ֆօռժէ, ած. (առուծ, կարասի) պատկառոր պարանոցաւ (ի կնիքս). 2. խճողեալ. 3. այտուցեալ. ուռուցեալ (արուեաք երիւարացս). պօղազը ֆոխնիճնը (արուճն). 2. ընչիս պատս պօղտուռ. 3. ընչիճ (ոչ այծը)։

Gorge-de-pigeon, ֆօռժ-պը-ֆիժօն, ած. ի գոյն պարանոցի աղաւնոյ. երփնապոյն. ինվէրճին պօղազը բէնիլ։

Gorgée, ֆօռժէ, էն. արուեաք ընդունելիր կամ կոկորդալիր. պէր էլէմ. պէր ֆուռտմ։

Gorger, ֆօռժէ, ն. խճողել զոր-մովայն ուրուք. խըծկել. 2. լնուլ. զայնինք, ընչիս պատս ինքնիրինդ էլէրմէ։ 2. փորտմէ։

Gorgerette, ֆօռժըրէթ, էն. փողակապ քնչ կանանց. պէր նէվ պօղազ պիչնէ։

Gorgerin, ֆօռժըրէ, ար. զրահք պարանոցի. 2. պարանոց խոյակի սեանց. պօղազ ղըրիը. 2. փէրէփ պօղազը։

Gorgones, ֆօռֆօն, էն. յ. Գորգոնապք. դիք որ վիմացուցանէին զՀայեցոցս ի նոսա. փինոփէրինէ պոփանըրը ընաշ փէռփէրին է-ղ էլհիէրէ։

Gosier, ֆօզիէ, ար. կոկորդ. որկոր. 2. փողակ. շնչափող. հապաղ. պօղազ. պօղազ պէլէյէ. 2. խըրխլոճ։

Avoir le — pavé, ունել կոկորդ երկաթի կամ որ ոչ զգայցէ ջերմութեան եւ կծուութեան խորտկաց կամ ըմպելեաց. պօղազը ինինէփ

Goguenard, arde, ձեռնահաս, ուրախ, ուռ. ապուշաձայն. ծաղրածու. խնդկատակ. պնդնդնդիկ. լափօճը. մատնոտ խոչոտ։

Goguenarder, ձեռնահասել, ն. խնդկատակել. առնել ծաղրածուի նման ապարդյուն. մատնոտել, ուռլուկ լափօճ լինել։

Goguenarderie, ձեռնահասություն, եզ. խնդկատակություն. ապարդյուն ծաղրածուություն. մատնոտել. ուռլուկ լափօճ։

Goguettes, ձեռնիւ, եզ. յոյ. խաղալ բանիւ. կատակ. լռնիւն. լափօճ ընկերաւճ։

Être en —, ուրախ, բարեսիրտ լինել. լաւ օրուան մէջ. փայնի խրախճանական օրուան մէջ։

Chanter — à qn., առնել բանիւ ճիշնամանիկս. ինձի համար ուրախ երգել։

Goinfre, ձեռնիւճ, ար. յագեցաբեր. արկորուստ. ընչաքաղց։

Goinfrer, ձեռնիւճել, ն. շռայլել. շռայլիլ. յագեցնել. ինքզինքը պատառ պատառ ընել։

Goinfrerie, ձեռնիւճութիւն, եզ. շռայլութիւն. արկորուստութիւն. յագութիւն. ինքզինքը ընդ. ընչաքաղցութիւն։

Goître, ձոպճ, ար. ելունդն պարանոցի. պօղոց ուռուցք։

Goîtreux, euse, ձոպճաւոր, ուղ, ած. իւրեւ զելունդն պարանոցի. ած. որ ունի ելունդն պարանոցի. պօղոց ուռուցք ունի (ընէ). ած. պօղոցը ուռած։

Golfe, ձոլիճ, ար. խորշ, ծոց, գոգ ծովու. փոքրիկ։

Golfe, ձոլիճ, եզ. փոքրագոյն ազանիսկան. խոճանոցաձեւ տէր նիչ պօղոց պատը։

Gomme, ձոմ, եզ. խիժ. հոպպ. ուռկ։

Gomme arabique, ձոմ ուռկի, եզ. կուժ. ապակի։

Gomme élastique, ձոմ ելաստիկի, եզ. ձգական խիժ. փօշլատիճի։

Gomme-gutte, ձոմ-ճիպոտ, եզ. հնդիկ ածուճի. փուշճուլմպա. հինոտ բնէնիաոը։

Gomme-laque, ձոմ-լոտ, եզ. գայթայ. գաճ. գաճի խիժ. լաւօտ։

Gomme-résine, ձոմ-ռետինէ, եզ. հաւգական ածուճի. ասոկը ընդ ասիոնը։

Gommer, ձոմել, ն. ծեփել, օծանել հաւգով. 2. գանգանել հաւգով. խիժ ինեղբա խառնել. ասոկ ածուճել. 2. ինքնիր ասոկ գոճիճոտ։

Gommeux, euse, ձոմաւոր, ուղ, ած. հաւգական. հաւգաբեր. խժատիպ. ասոկը. ասոկ ներճուծիկ։

Gommier, ձոմիճ, ար. խժենի. ծառ ինչ խժատիպ. ասոկ ապրածը։

Gomphose, ձոճիոզ, եզ. յօդաւած ինչ ատկերագր. ատամի փուշերուն ներճիզօճոտ։

Gond, ձոն, ար. ծղճանի. բնակ։

Mettre hors des gonds, կարի իմն գայրացուցանել. գայթհիլ ուժգնաբար. փնովքնոտ ընդհարմատ։

Gondole, ձոնտոլ, եզ. նաւակ վենետական. 2. բաժակ նեղ եւ երկայն. ձոնտոլ. վնաստիտ ծոյ ընդ. 3. պէտ ոյ ինձ ուլուն գտածիճ։

Gondolier, ձոնտոլիճ, ար. նաւավար. գոյգիճը։

Gonfalon, Gonfanon, ձոնֆալոն, } ար. դրօշ, վառ եկեղեցւոյ. *խաչվառ. հալալիճ։

Gonfalonier, Gonfanonier, ձոնֆալոնիճ, } ար. վառաւկիր եկեղեցւոյ. հալալիճաբար։

Gonflement, ձոնֆլըմն, ար. ուռցում. ընդ. ուռուցիկ։

— des mouches, du vent, որսալ ճանճս. գհովմն ապա-ձել. ժամավաճառս լինել ի տնաւթս. սինէ ասլամէ. այլն օյս-ն ընչերուն վրէն ինչիրմէ:

Goberge, ձօպէրժ, ար. ձուկն ինչ. պէր նէվ պուլըմէ:

Goberger (se), ը ձօպէրժէ, յ ծագը առնել. 2. ուրախ լինել. գբօսանալ. 3. հանգչիլ. հանգստացնալ նշանակ. ժառանգաւոր եղինէ. 2. պէվ պէվ ինէ. 3. հանգչելու տեղ. խան մընէ:

Gobergeas, ձօպէրժ, էզ. յտ. աղախնակը իւրոյ ծառայութիւնն ընդ յարդեալ անկողնակ. ինինէ գծնօղլան գործէ ներկելէրէն:

Gobet, ձօպէ, ար. պատառ. 2. ապտ ինչ մեծ կերակրոյ. լըփմա. 3. պէր նէվ պէ-յէ-ր ուղէ:

Prendre un homme au —, յանկարծ առնել. ձերբակալ առնել յանզգաստից. ափառ-ըընան, պէրփին պէրէ ներմէ:

Gobeter, ձօպէրէ, ն. արկանել բուռ կամ շալախ ի կցուածս քարանց արմոյ. պէվր ներ ըլուրընըն արուրէրընը փօլպօրմա ինչին մալայը չմարը խաթար ուղիղ ծօրաման ածմէ:

Gobin, ձօպէն, ար. ապպասաղն. գոմպօր:

Goblin, ձօպլէն, ար. խըրատուիլ. խաւճասպք (վասն մանկանց). գարա գծնօղը. (ըծօփլար ինչին) գօրգօրէ:

Godailler, ձօդայլէ, ն. ըմպել անչափ եւ բազում անգամ. խծկել գործելոյն գինեւավ. պէր պէ-պէ-յէ ինէր:

Godelureau, ձօդըլէ, ար. քծնող կանանց. պըրէ. պէննէկերէ գէ-րէնէ-ճէ:

Godenot, ձօդընօ, ար. պատճառաբանք. 2. այր կարճ հասակաւ եւ ապիղ. գօ-գը. 3. ճէ-ճէ ընչերէն պէր ասդամ:

Goder, ձօդէ, ն. խարշանել. ոչ բաւուք յապչիլ. անել խարշխարշանա. պօ-բօ-չմէ. գէ-րէ-մ գէ-րէ-մ, պօ-բօ-շ պօ-բօ-շ գօ-բմէ:

Godet, ձօգէ, ար. բաժակ. դաշխաւբան. սկահակ. 2. դոյլ յանիւս կըհարոյ. 3. պնակ նկարկոց. գէ-չէ-գ ներ. 3. գօ-յօ- գօվօրը. պօռնան գօ-յօ-օ-օ գօվօրը. 3. պօյ ներլօրը:

Godiveau, ձօգիվօ, ար. կարկանդակ լցեալ յօշածոյ մսով եւ երշկաւ խառնեալ. էչէ եմ վր գօնօ-շ օ-ճ-ը- յչ գօլօրօ-շ մ-շ խօմ-ր էչէ:

Godron, ձօգ-օն, ար. խարշք. կրկնաւածք. փոխաւածք. 2. ձաւածեւ զարդ (ի ծնօտս ասնօղաց). գօռն. գէ-րէ-մ. պէ-գէ-մ. 2. (գօպլարըն գործածօ) խ-մ-րն պէրէմէ ընկայէ-ն:

Godronner, ձօգ-օնէ, ն. խարշս գալարակս գործել. փոխաւածս գալարշիս, ձաւածեւս յօրինել. գէլվարի գըվրըմըզ պէ-գէ-մ խ-գ-մէ. գօպլարըն գըրգ-մ խ-գ-մէ:

Goëland, ձօէլան, ար. արար ծովու. ճամչաւն ինչ. պէր նէվ գինէղ գ-լ-:

Goëlette, ձօէլէգ, էզ. նաւ ինչ երկկայմ. ը-լէն-ն կ-գ-է:

Goëmon, ձօէմօն, ար. ծովային մատուռ. գինէղ ծ-ն-ն:

Goétie, ձօէ-գ, էզ. կախարդութիւն. պէր նէվ գ-հէրգ-ըլըէ:

Goffe, ձօֆ, ած. խոշոր. անշնորհ. անհեգնիզ. անպիտան. գ-գօ. պէգ. խ-գըլըէ-ըղ. ը-լ-:

Gogaille, ձօձայլ, էզ. խրախճանք. գինարբուք. ըչխ-գ-ր:

Gogo, ձօձօ, Être, Vivre à —, լինել, կեալ ի յոգիւճամն. գօլը-գ-մ օ-մէ. պէվ գ-գ-մ էմ խօմր կ-լ-գ-է:

Gluant, ante, [glu-ան, անդ, ադ]. *մածանօղ. խոթելիական։*

Gluau, [glu-օ, ար. *ծուղակ սոսընձասպառ. ասա, գաւազան սպառելով սոսընձով. Խօտ-ի-ն ընդ-ո-փ. Խօտ։*

Gluer, [glu-ել, ն. *պատել սոսընձով. 2. աղտեղել, շաղախել մածանօղ ինչ իրօք. Խօտ-ը սիւրփ-ով. 3. խոթելիական պէս կիս ինչ մարդ-ոյ մտ-ը-ն-ջ-ին-ը։*

Glui, [glu-ի, ար. *յարդ, խոզան տանելաց. գամ տանելը։*

Glume, [glu-մ, իզ. *փոճոկ (վարսակով). (խոլոֆ) փոդ-ո-ցը։*

Gluten, [glu-թէն, ար. *սոսինձ. խոնիթել. ելիրիս։*

Glutinatif, ive, [glu-թինատիֆ, իվ, ադ. *մածական. մատղական. դեր խոթելու (դերհմ)։*

Glutineux, euse, [glu-թինէօ, էօզ, ադ. *մածանօղ. մատղական. խոթելուն։*

Glyptique, [glիֆթիք, իզ. *քանդակական արուեստ. օյոհոճելէի. փոխ-ի-ր-ուելէի։*

Gnome, [նօմ, ար. *պարիկ. ոգի. չահապետ (բանուց). ճինն. ելերիս։*

Gnomide, [նօմիդ, իզ. *կին պարիկ (գանձուց). փորը ելերիս։*

Gnomique, [նօմիք, ադ. *ասատարի, հանճարեղ (բանք). նէ-ոխրելի. փոխելի։*

Gnomon, [նօմոն, ար. *արեգակ ժամացուցի արեւու. կիոնել սոսրնըն սէրեգի, գիլի։*

Gnomonique, [նօմոնիք, իզ. *արուեստ նկարելոյ ժամացոյցս արեւու. կիոնել սոսրնը ընդհանուր գնոմոն։*

Gnostiques, [նօսթիք, ար. *յժ. Գնոստիկեանք. գէտք. գնոսթիկ հերձուածողք։*

Go, [ո, Tout de —, *Համարձակ. անարգել. սէրգիլ. խոխընչել։*

Goallier, [ոալիէ, ն. *խաղալ. կատակել. լսիք, տաղխոթել նիմիք։*

Gobbe, [ոպ, իզ. *պատառ (ի ապահանել զանասունս). (հայվանորը էօլ-պ-ը-ն իլի) ղերհիրլի ղբմ։*

Gobelet, [ոպլէ, ար. *տաշտ. սկահ. 2. տակառապետ թիւն եւ մատակարարութիւն արքայի. 3. տակառապետք եւ մատակարարք. 4. սկահակ ձեռնածուի. Խաղ. 2. փոքր հինուրէի վերնիկ։ Հանուրդը. 3. փոքր-ի-ուրը վերնիկներ. 4. հօթ-ը փողով հօթիփոը։*

Joueur de gobelets, *ձեռնածու. 2. խաբեբայ. հօթ-ը փողով. 3. հիկոպոչ։*

Gobelins, [ոպլէն, ար. *յժ. Գործեանի գործատուն (օթացայց, ներկոց). Փորիպրի Գոպլէնի նոփոթ (խալի, պոյ) ֆոպրիքոը։*

Gobelotter, [ոպլոթէ, ն. *ընկել բազում անգամ առ սակաւ սակաւ. պէր պ-ա-ի խոսոսոմ խոսոսոմ նչիէ։*

Gobe-mouches, [ոպ-մուշ, ար. *ճանճաքաղ թռչուն. 2. ճանճակալ սունկ. 3. ճանճակեր մողէս. 4. որ ամենեցուն այս ասէ. դիւրահաւան. պարզամիտ. 5. որ պատազէ ի անոսիս. պէր նէվ-ինի-ի նէյնէի ի-ս-ը. 2. խոխընչան ֆիգան. 3. ինի-ի նէյնէի պերնի-ի-ի-ն. 4. փոհիի պէս-յ-ի-ն-ի-ն ըզ պէյնէի-ն. հեր չէյի ինանան. պիճ. 4. այլն օյոն չէյնէրի պելըս-ը։*

Gober, [ոպէ, ն. *կլանել անյագ եւ առանց ծամելոյ. լափել. 2. դիւրաւ հաւանել. ընդունել հեշտաւս. 3. յանկարծ ձերբակալ առնել. ըմբռնել. յանգգաւսիպ. ենի-նէպերն խոնիթ. 2. հեր չէյի նոփոթ-ի ինանմէ. հեր չէյի ընհմընս ալմի. 3. ափոնըշն փոխրոսոք։*

Glorifier, լը֊ֆյէ, ն. փառաւորել. տալ փառս. 2. փառաւորել. բարձրացուցանել ի փառս. ի֊ր֊ի֊ֆ, ի֊ա֊լ ի֊ր֊ի֊ց. 3. ներկայել իմն. ի֊ր֊ի֊ա֊ց, ի֊ա֊լ ի֊ր֊ի֊ց: Se —, յ. պարծել. պանծալ. ե֊ս֊ի֊ա֊լ ի֊ր֊ի֊ա֊ց. ե֊ղ֊ի֊ա֊լ ի֊ր֊ի֊ա֊ց:

Gloriole, լը֊ո֊լ, ի֊ա. շնչին փառաւորութիւնս. լ֊ո֊ւ֊ց֊ա֊լ ի֊ր֊ա֊ց:

Glose, լը֊զ, ի֊ա. մեկնութիւն (առացածոյ կամ մատենագրի իրիք). 2. մեկնական քանաստեղծութիւն. 3. խծբիծ. բառգտանք. մեկնութիւն (չար). չ֊ա֊ր֊ք֊ն. ե֊լ֊ե֊ի֊ն֊ե֊ր. հ֊ա֊յ֊ե֊լ֊ե֊ր. 3. ֆ֊ա֊ռ֊ի֊ա֊ն֊ե֊ր֊ի֊ն֊ե֊ր. 6. ե֊ղ֊ծ֊ո֊ա֊ն. ի֊ա֊ր֊ի֊ե֊լ. (ֆ֊ի֊ն֊ա֊ն) ո֊ւ֊ն֊ա֊ն ի֊ր֊ի֊ց:

— ordinaire, մեկնութիւն հեռամեկնութեան Սուրբ գրոց. լ֊ս֊ի֊ն֊ե֊ի֊ն ե֊ֆ֊ի֊ա֊ն֊ի֊ն ո֊ւ֊ն֊ա֊ց֊ո֊ղ֊ա֊կ֊ա֊ն֊ ի֊ր֊ի֊ց:

Gloser, լը֊զ֊ե, ն. մեկնել. 2. ն. եւ ն. դատել (զայլոց գործս). խծբծել. բառգտանել. ի չար անդր մեկնել. չ֊ա֊ր֊ք֊ն֊ի֊ր ի֊ր֊ի֊ա֊ց. 3. ի֊ր֊ի֊ա֊ց ի֊ր֊ի֊ա֊ց. ֆ֊ա֊ռ֊ա֊ւ֊ո֊ր պ֊ո֊ւ֊ա֊ծ. ֆ֊ղ֊ծ֊ո֊ա֊ն֊ե֊ր֊ի֊ն֊ե֊ր֊ի֊ց ի֊ր֊ի֊ց:

Gloseur, euse, լը֊զ֊ե֊ո֊ղ, ու. եւ ի֊ա. չարաչար մեկնիչ. բանակրկիտ. բառգտաւոր. ֆ֊ի֊ն֊ա֊ն ո֊ւ֊ն֊ա֊ց֊ո֊ղ֊ա֊կ֊ա֊ն֊ ի֊ր֊ի֊ց֊ի֊ն֊ե֊ր֊ի֊ց֊ ֆ֊ղ֊ծ֊ո֊ա֊ն֊ե֊ր֊ի֊ն֊ե֊ր֊ի֊ց:

Glossaire, լը֊ս֊ե֊ր, ու. մեկնական բառագիրք (մ֊ի֊ա֊ն ի֊ն֊չ ա֊ն֊ե֊ա֊ն֊ց). բառագիրք. (չ֊ե֊ր֊ի֊ն֊ ե֊ւ֊ լ֊ի֊ա֊ծ֊ը֊ը) ի֊ր֊ի֊ծ֊ի֊ր ե֊ւ֊ ի֊ր֊ի֊ծ֊ի֊ր լ֊ս֊ո֊ղ֊ա֊կ֊ա֊ն֊ ի֊ր֊ի֊ց. ի֊ա֊ր֊ա֊ն֊ի֊ր֊ ի֊ր֊ի֊ա֊ց֊ո֊ղ֊ա֊կ֊ա֊ն֊ ի֊ր֊ի֊ց:

Glossateur, լը֊ս֊ա֊ի֊ո֊ր, ու. մեկնիչ Սուրբ գրոց. ֆ֊ի֊ն֊ա֊ն ո֊ւ֊ն֊ա֊ց֊ո֊ղ֊ա֊կ֊ա֊ն֊ ի֊ր֊ի֊ց֊ի֊ն֊ե֊ր֊ի֊ց֊ ի֊ր֊ի֊ց֊ ի֊ա֊ր֊ա֊ն֊ի֊ր֊ ի֊ր֊ի֊ա֊ց:

Glossite, լը֊ս֊ի֊ե, ի֊ա. տապ, բորբոքումն լեզուի. փիլ հիւծախտի:

Glossographie, լը֊ս֊ո֊գ֊ր֊ա֊ֆ֊ի֊ե, ի֊ա. լեզուագրութիւն. նկարագիր լեզուի. ի֊ր֊ի֊ա֊ց ի֊ր֊ի֊ա֊ց֊ ի֊ր֊ի֊ա֊ց:

Glossologie, լը֊ս֊ո֊լ֊ո֊գ֊ի֊ե, ի֊ա. լեզուախոսութիւն. խօսք, ճառք գլեզուէ. պ֊ա֊հ֊ո֊ի֊ա֊ց:

Glossopètres, լը֊ս֊ո֊ֆ֊ի֊ե֊ր֊ը, ու. յ֊ա֊. լեզուաքար. քարացեալ առասանք ձկանց. ի֊ր֊ա֊ց֊ե֊ա֊լ ա֊ա֊ա֊ա֊ն֊

Glénoïdale, } ած. գոգաւո-
Glénoïde, } որ. սակաւիկ
ի խոր. պէս
ագ. ընդգրաւ.
գօգաւ-գլուխ:

Glette, կէտ, էփ. քարմարց-
ցանկ. ջուրգեղեցիկ:

Glissade, կլիսոպ, էփ. գայ-
լիմուռն. սայլիպարուռն. գոյմա:

Glissant, ante, կլիսուն, ունք,
ած. լպիրծ. գնգլա. գաղիպող-
պուն. գոյժէընդհէլը. գոյդան:

Glissé, կլիսէ, ած. քայլ
ի կարբաւս շփեալ մեզմով
գառան ընդ գետին. խօրհուր-
ացողընչ խոհիմիմ էրէր ակնարն:

Glissement, կլիսըմուն, ած.
գայլիմուռն. գոյմա:

Glisser, կլիսէ, չ. սահիլ.
սահեալ իջանել. 2. սայ-
լիպարել. գայլիմել. 3. ի հա-
բեւանցի անցանել. քերեալ
անցանել. գոյմոք. գոյըզ կո-
ղէ. 2. ացող ընդ գոյմոք. ակ-
ղէ. 3. խոհիմ ժեռնէ, խոհ-
իմիմ ներշէ:

Le pied lui a glissé, չար
ինչ պատահեաց նմա. ակն
գոգաց ասղ բարբ:

— **des mains**, զերծեալ ան-
կանել ի ձեռաց. ելէնորէն
գոյըզ պէղէ:

— **des mains à qn.**, պրծանել
ի ձեռաց. խուսափիլ. խոգոյը
ըլլըմոք. գուշմոք վէրմէ:

—, ն. սպրդանել մեզմով.
սպրդեալ մուծանել. 2. հե-
դուլ, առնել մեզմով (ընդ
լսելիս ուրուք). 3. սխալ.
խափել. մուծանել մեզմով.
ասասլ էնք ընդ գոյմոք, ագմոք.
2. (գասլաղընգոն) խավղճա-
ցէք ակոյնմէ. 3. խավղճա-
ցէք ագմոք, գօմոք:

Se —, ն. սպրդիլ. սպրդեալ
մուանիլ. ակնէնէոգ, ասասլ-
ճաճէք կէրմէ:

Glisseur, կլիսեօր, ար.
որ սահէ ի վերայ սառանց.
պատ ընդ-ոխնափ գոյան:

Glissoire, կլիսուար, էփ.
չաւիղ լպիրծ ի վերայ սա-
ռին առ ի սահիլ. պատրան
ընդոխնափ գոյացոք էնէր, ընչ:

Globe, կլոպ, ար. գունդ.
2. հողագունդ. երկրագունդ.
գէրբէք. ընօք. 2. գէրբէ'ի էրչ:

— **céleste**, երկնագունդ.
գէրբէի ակոմ: [նըմբըլար:

Globes célestes, աստղք.

Globulaire, կլոպէրը, էփ.
ատենկ ինչ ծաղկի. պէս նման
էնէր գիրանը:

—, ած. գնդագձեւ. գէրբէ-
վարի. ընդվարլոք:

Globule, կլոպէլ, ար. գնդակ.
ոլոռն. կայլակ. գէրբէճի.
գէրէրէ ընդվարլոք պոռնկ.
պոմիլ:

Globuleux, euse, կլոպէ-
լէօ, ընչ, ած. գնդակաւոր.
կայլակաւոր. 2. գնդաձեւ.
ընդվարլոք պոռնկէն. 2. ընդ-
վարլոք. գէրէրէվարի:

Gloire, կլուար, էփ. փառք.
փառաւորութիւն. պատիւ. 2.
փառք. երանութիւն. 3.
փառք, ճառագայթք գլխոյ
սրբոց. 4. վերծանութիւն.
փառաւորութիւն. պարծանք.
իհրիչմոք. ասլիճառոմի. ոչճք.
լոռն. 2. ընդէրք ընդր. ակ-
գէ'ի ընդէրչէ. 3. իճաւէրք-
գէ ապէչէրէն պուչընըն էրի-
բոքընգոգոք չուվէ. 4. մաղթա-
լոգ. ընօյճնոչ:

Faire, Se faire — de qc.,
պարծել. ընօյճնոչէ:

Glorieusement, կլոռիէօզմն,
մ. փառաւոր. գովութիւնա-
չուն. ընօհրէի էլէ:

Glorieux, euse, կլոռիէօ,
ընչ, ած. փառաւոր. փա-
ռաւորեալ. վերծարոյ. 2. վե-
ծամիտ. ամբարտաւան. ոչլ-
հաթ. իչիճհուրչը. չունչը. 3.
ֆօռուլ. մաղթաթ:

Glorification, կլոռիֆիքա-
սիօն, էփ. փառաւորութիւն.
բարձրանալն (ընտրելոց) ի
փառս. իհրիչմոլունմա. ոչաա-
գէյճ'ի ընդէրչէն:

ակնկամ. 2. Խոհրդիս ոգը. 3. Ձեվահիրտիք խոփին կտոր:

Glairer, կնիւել, ն. շփել, փայլեցուցանել ապիտակաձուոյ. Խոհրդիս ոգը սիրտիք:

Glaireux, euse, կնիւոտ, ուտ. մաղաստուտ. կի հաստ. պոշ. պնդոտը. Խոշնիք:

Glaise, կնիշ, էգ. կաւ. կաւ բրտի. Չիօմկոցի ընտրոշը. ընձ. Խոշնիս ընտրոք:

Glaiser, կնիշել, ն. ծեփել, պատել կաւով. 2. պրտրտացուցանել գերկիր կաւով. ընձ ըլ ոգնոք, ներքոնը գուշիոք. 2. Երբ Խոշնիս ընտրոք գոդրնիրմոք:

Glaiseux, euse, կնիշոտ, Խոշ, ուտ. կաւաւոտ ընձնը. ինչիք:

Glaisière, կնիշիէ, էգ. տեղի, բովը կաւոյ. պոշ ընդիգ. ընձ ընդրացոք Երբ:

Glaive, կնիվ, ոգ. սուր. տուսեր. գընը:

— spirituel, Իշխանութիւն եկեղեցւոյ. Իշխանութիւն ոգովիդոյ. գիվոնիս հի գոնիմը:

Le — de la parole, ոյժ ճարտասպանութիւն. Խնգոշ գոնիմ:

Glama, գ. Lama.

Glanage, կնանաժ, ոգ. հաստքաղ. քաղիլն հասկ. պոշոք ընտրմո:

Gland, կնի, ոգ. վայրի կաղին. խոզկաղին. 2. ծոպք. պնդակ. գոշմոգ. գիվոնիս. 2. գի՛ոի՛ոլ. ֆընդիք կիպ Խովրնոք նեռանք:

Glande, կնիգ, էգ. պեղձ. խաղճմուռք. ապնդանմանն միս Խ մարմնի. 2. այտուռն. խաղաւարտ. Խի պեղձ. 3. ընչ ոգր:

Glandé, ée, կնիգոք, ուտ. ուռուցեալ պեղձիք Խ ծնօտս. 2. զարգարեալ (պլատդոյն) կաղնօք. ընեկերիննե Խի պեղձի ընկի ընչի. 2. (ոխեր ընեգիք) ֆիրնիք գ՛ոնիրնե:

Glandée, կնիգոք, էգ. քաղիլն կաղինս վայրի. բեր խոզկաղնոյ. գիրնիգ գիվնիգ. ֆիրնիք գիվնիգ:

Glandulaire, գ. Glanduleux.

Glandule, կնիգիւ, էգ. փոքրիկ պեղձ. գի՛ոնիք. Խի պեղնիք:

Glanduleux, euse, կնիգիւոտ, Խոշ, ուտ. պեղձանման. պեղձաձեւութ. Խի պեղնիք. Խի պեղնիք գ՛ոնիք:

Glane, կնան, էգ. խուրձն հասկաց. ապնի. հասկաքաղ. ֆոնիրը պոշոգիրըն գիվոնիք:

— d'ognons, de poires, խուրձն, շարք սոխոյ, սանձի. սողան, սրմանգ գիրնիք, հիվնանիք:

Glaner, կնանի, ն. հասկաքաղ սանել. պոշոգիրմոք. ֆոնան պոշոգիրը գիվնիրոք:

Glaneur, euse, կնանիոտ. Խոշ, ուտ. եւ էգ. հասկաքաղ. պոշոք գիվնիրքն:

Glanure, կնանի՛ո, էգ. հասկաքաղք. ժողովրդեան զանի. պոշոգիրմո:

Glapir, կնաբիո, ն. առնալ. 2. ճչել. ոնիրմոք. ինիգոք. 2. գ՛ոգ՛ն ոգ՛ո ընդ՛ուրմոք. հոյֆըրմոք:

Glapissement, կնաբի՛ըմոն, ոգ. առնալն. հեծեծն. ո՛նիմո. ինիգոք:

Glas, կնա, ոգ. հնչիւն զանգակի վասն նորոց մեռելոց. Խոշիս նանը:

Glaucome, կնօֆօմ, ոգ. կանաչ կեղեւանք աչացդ. սխտ ինչ աչաց. Երբիս կիօդ ֆերգոնոք:

Glauque, կնօֆ, ուտ. լուրջ կանաչ. ծովագոյն. մովէյնք նիրնը Երբիս. գոնիգ Երբիս:

Glèbe, կնէպ, էգ. գուղձն, կոչտ հողոյ. 2. գաչտ. անդ. արտ. 3. կալուած. ագարակ. ֆնոգոք. ընօֆրոք ֆնոնիրնէպ. 2. օվո. ընոգիս. 3. նիֆընիգ. մանիֆոնոք:

Glène, կնէն, էգ. խառոչք կցուածոյ ասկրտաց. ֆնիգ նոֆոգրոս:

Glvre, ֆիվռը, ար. եղեամն. էբբուղը։
—, էֆ. օձ (ի կնիքս). (փա՜ հի՜բոթ) Իբլան։
Glabre, լլաբռը, ած. լերկ. ողորկ. ինչոյնպես. փնաղ։
ı Glaçant, ante, լլասան, անդ, ած. սառնասառույց. կարի ցուրտ. պոռ. ինչ ասոնք։
Glace, լլաս, էֆ. սառն. պաղ. 2. հայելի մեծ. 3. ակն վանի. ապակի. 4. շարժուն պատուհան կառաց. 5. բիծ, դեզոլթիւն ադամանդի. 6. աւշարակ պաղեալ. պոռ. 2. պիչինոյ պիճ. 3. պէլլըր. ճմ. 4. արպանըն ինչը չըբաբ, ինոյեր ինչիր ինոյեբոյ. 5. (ինվհիր) պոռլա. 6. փնաբոյմա։
Les glaces de l'âge, զովամարմին, սակաւարիւն ծերոտութիւն. ինինչոյուլըք։
Rompre la —, սկիզբն առնել. Հարդել ճանապարհ. ի բաց պարզել զխոչ եւ զխոտ. ենաբոյմ. իսկոյնիւք իբլնլըն։
Recevoir qn. avec un visage de —, ընդունել զոք ցուրտ դիմօք. սառնկակասնել ցրտութեամբ. պէրիւնի ասոնքճա փոպոլ ինինչ։
Glacé, ée, լլասե, ած. սառուցեալ. պաղեալ. 2. փայլուն. պողպատուն. ողորկ. յղկեալ. 3. ցուրտ անհաւրին. սառնասառույց. փնաղ. 2. խոլոտ. խոլոտը. պիճ պիչ. 3. էնոյ ասոնք. պոռ ինչ։
Glacer, լլասե, ն. սառուցանել. 2. ցրտացուցանել. 3. արտաբեկ առնել. չրասուցանել. Հարթուցանել. 4. ապակեգոյն գործել. փայլեցուցանել իբրեւ զապակի. 5. սառնակերպ շաբարաւ պատել (զմիրգս). փնաբոյմաք. 3. ասոնիմք. 3. էոբգասոնիմք. խոչիսնիմք. ալ խոն ինինչ. 4. ճմ գասալ խոլոլնիմք. ճ. (ինվհիրի) պոռլա ինինչ։
—, ը ։ սառել. պաղել.
Se —, յ. ։ փնաղ։
Glaceux, euse, լլասե, խոչ, ած. արտասառ. (առամանդ) որ ունի գեզուլթիւն. լիսելէ, պոռլա (ինվհիրի)։
Glacial, ale, լլասիալ, ած. ցրտաչունչ. ցուրտ. սառնեղէն. ասոնք. պոռ ինչ ասոնք։
Mer glaciale, սառնապատ ծով. պոհրի գնոյնիգ։
Zone glaciale, սառուցեալ, սառնապատ գօտի. գնոյնասնոյնիգ։
Air —, ցուրտ դէմք, կերպարանք. ասոնք լհհրե։
Glaciale, լլասիալ, էֆ. սառնասուն. ղէր նեվ ֆիգան։
Glacier, լլասիե, ար. յօրինիչ պաղեալ աւշարակի. 2. հայելագործ. 3. սառնակոյտ ի լեռնաձիւթ. փնաբոյմաքը. 2. պիճ ֆաղրիչճըը. 3. փռալ սրասնիգ պոռլ եզալնը։
Glacière, լլասիէր, էֆ. սառնասուն. չոմմարան սառանց. պոռլնաչ։
Glacis, լլասի, ար. զառիվայր. զառիմաչ գետին. 2. թեղեւ եւ պայծառ երանգք ի վերայ ներկոց չորացնոց. փայլուն առնադրին. խոճնալը, լիվ խեր. 3. խաւէրէրին ֆոբասոնալ պիչոյը խոլէրինին վերինէն բռալէն խոչ խոֆնիճ բէնէ։
Glaçon, լլասոճ, ար. հասառ, կոտոր, շառաչեղ սառանց. պոռ ֆոբլոռը։
Gladiateur, լլատիաթէօռ, ար. ըմբիշ սուսերաձիգ. ֆըլըգնիը ֆեհվիլան։
Glaïeul, լլայեօլ, ար. լուրջ չուչան. մալ վէրդոփ. ֆոռլոռն ֆելըճը։
Glaire, լլեռ, էֆ. տողուկք մաղաս. 2. ապիտակուց ձուոյ. 3. դղմն բիծ ադամանդի.

Gille, ժիլ, ար. Հագիա. խեղկատակ. 2. պանդոյր. ապուշ. մոթալիտ. 2. մանիաֆ.
Faire —, ճաղատրել. պիրծանել. փալմոֆ. ունիլիֆ.
Gimblette, ժինկլէթ, էֆ. քակիղ. ունիլ. հալֆա.
Gindre, ժինդր, ար. պիտականագանոցից իհացարարցու. խոզաբաճա պոլը.
Gingas, ժինկա, ար. կատաղին: պէր ձէվ պէղը:
Gingembre, ժինժանդր, ար. հնդիկ պղպեղ. կոճապղպեղ. պինձիլ. պինձիֆիլ.
Ginguet, ette, ժինկէ, էթ, ած. տկար. 2. կարճ. կրճատ. փոխվինիլ. 2. փըսա:
—, ար. ֆեֆեռ ինչ գինաձոտ. խոֆիֆիֆ չէրտա:
Gir, ժիր, ը. եղեւտ կալ. անկեատ գնել. խոլմաֆ. խոլիըտ փալմաֆ:
Girafe, ժիրաֆ, էֆ. անասլատֆ. ընձուղտ. պէրտաֆ. զոռընաֆա:
Girande, ժիրանդ, էֆ. քատմտատղնեան բխուծ չուրց. ջրի պօրոտ֊ֆիրէյ: չոփէվան. 2. տ. **Girandole 1.**
Girandole, ժիրանդոլ, էֆ. խուրձն, փունջ, ոզկոյզ հրատից փամփշտի. 2. աշտանակ քաղմատանդն. 3. գինդ. գորշապահանգ. ֆիչէֆ չոփէվանը, փէֆիֆի. 3. ջրի ֆօլչոռ չիֆտան. 3. ճէվհիրչէ ֆիռֆէ:
Girasol, ժիրասոլ, ար. ատբեւադէմ քար. պէր ձէվ ա'յնի չէմ:
Giratoire, ժիրատուար, ած. շրջշրջականն. շրջանակևայ. ֆէֆերչէֆ ֆէպի պէօնէն:
Giraumont, ժիրօմօն, ար. հնդիկ ատաղա. ապպ ինչ դդմոյ. պէր ուօյ ֆուտաֆ:
Girofle, **Clou de —**, ժիրօֆլը, ար. ձագախտատ. մեխակ. ֆռընֆիլ. ֆիկէֆ:
Giroflée, **Canelle —**, ժիրօֆլէ, ած. փոճակ ձագատխտատ. ֆռրէկնֆիլ ֆռպատղ. ֆռրէկնֆիլ ֆռպատղ. ֆռրէկնֆիլ ֆռրլինֆ:
Giroflée, ժիրօֆլէ, էֆ. չատհպրատկ. մեմիկատճատղիկ. չէռպատճ. պիրծ. հալֆա:
Giroflier, ժիրօֆլիէ, ար. ճատ ձագագխտատղ. ֆռրէկնֆիլ ատլմը:
Giron, ժիրօն, ար. ճոց. գոգ. գիրկ. 2. երկքանկիւն ի կնիքս. 3. երեսք ատտիճանացն սանդղոց. ֆռճաֆ. 3. պէր ուօյ ուէֆիռչէ. 3. նէրփիռպան այսէլուրընըն իռմիռ, պռռճաֆ իէրի:
Gironner, ժիրօնե, ն. քառլորակ գարծել. խռվրլաֆ իմիֆ:
Girouette, ժիրռէթ, էֆ. հողմացոյց դրօշ. 2. այր մարդ կախարհուրդ, յաղթողդ. իէլ ֆօվան. 2. պիֆռար ատամ:
Gisant, ante, ժիզան, անթ, ած. կողմանակատ. անկեատ գարատ. խոլիրչ. ուէրիլիչ:
Gisement, ժիզըման, ար. գիրք, կայան ատիանց ծովու. 2. խառ. չար. կարգ (հանածոյից ի մէջ լերանց). փէնիչ վէնաբրէխոլըմը. 3. (փոչ էչէն փէ մատէն) ֆոլը, խոպռէռը:
Git, ժի, անկեատ գնի. 2. եղեւտ կայ. (յայնմ իմն) հաստատատատ է. խոխոբ. 3. (պռռ մատէն) պռչըը տըր, ճէպնի պէր:
Ci-gît, ատտ ժատղեատ կայ. պռռնռռ ժէօվռլիռչ պէռբ:
Gîte, ժիթ, ար. տրչ նատպատատակաց. 2. վանք. իչատան. գադար. քնատկատժիւն. 3. ատտրին երկանատքար. 4. տեզի, կայան (հանածոյից ի լերինս). խովչան ինի. 2. ֆօնռֆ. ճէռնչիլ. ճէվէռան. 3. փէյէրճինին ալի. խռխօռ ֆըմըլռռնմայռան խռչը. 4. (փոչ էչինռֆ մատէն) խռխռչը:
Giter, **Se —**, ժիթե, չ. ատպանել. երեկօթատ ժիթռֆ, չ. առնել. ինճֆ ֆռչ մատ. ֆօնռֆ ժէֆիֆ:
Giterne, ժիթեռն, էֆ. ժիթռֆ. ժիթռֆ. ժիթռ

Gibbeux, euse, ձիպոտեօ, եօշ, ած. բարձրացեալ. ուռեցեալ. սապատաղն. եօրինեա. ելեւմուտ. ճամբորդ:

Gibbosité, ձիպոտելիթէ, ին. սապատ ոյղին. ճամբորդելիք:

Gibecière, ձիպըձիա, ին. պարկ, մախաղ որսորդաց. 2. պարկ խեղկատակաց. ամիս կանխաւոր. 3. հօրինոցաղ ըօրդաւոր:

Tour de —, ձեռնածուխիւն. խաղ, ճարտարութիւն ձեռաց. հօրինոցաղելիք:

Gibelet, ձիպըլէ. ար. փոքրիկ գայլիկոն (տակառի). (ֆըլը) դաւրըսաւոս:

Avoir un coup de —, խելխելամիտ լինել. խաթին պալըլը օլմագ:

Gibelin, ձիպըլէ՝ ար. գիբելեհեան. հակառակորդ քահանայապետի. կուսակից գիբելինեան կայսերաց հակառակ քահանայապետի. Ըխ փաթասընա փարլը Ալմանիա էչելըտիլըրընըն ըաւրաֆիլէրի:

Gibelotte, ձիպըլօդ, ին. տապակեալ յօշածոյք (իմիայ ձագարաց). (ափա ըավշանը) փաւրմագը:

Giberne, ձիպերն, ին. պարկ, պայուսակ փամփշտի հրացանից. ապէր ֆիւնէվիչի:

Gibet, ձիպէ, ար. կախաղան. փար ագաճը:

Gibier, ձիպիէ, ար. երէ. որս. ած հայվանը. ած:

Gros —, մեծ երէ (եղջերու. այծեամն, վարազ). պիւյիւ ած հայվանը:

Menu —, մանր երէ (նապաստակ, կաքաւ). ինէ ած հայվանը:

— de potence, արժանի կախաղանի. ապլաճաք. փար ագաճնա գնուհաճագ:

Cela n'est pas (de) son —, չէ նորա գործ. չէ նմանի դէպ. ձուան էլէ գելիր. ձա ինէնէր:

Giboulée, ձիպուլէ, ին. ժամանակեայ անձրեւ. տեղատարափ. աղաճանք:

Giboyer, ձիպուայէ, ար. գնալ յորս, որսալ հրացանիւ. ինֆինէ էլէ ալ ելճագ, ալլտաճ:

Arquebuse à —, հրացան որսոյ. ած ինֆինէլի:

Epée à —, չամփուր որսոյ. աճէը չէլէ:

Giboyeur, ձիպուայեօ, ար. որսաւէր. ած գերաճէլըը:

Giboyeux, euse, ձիպուայեօ, եօշ, ած. որսաշատ. որսալից. ալը պօլ:

Gigantesque, ձիլանդէսք, ած. վիթխարի. սկայաձեւ. էնէ էրէ. եհրխնան:

Gigantomachie, ձիլանդոմաճի, ին. սկայամարտութիւն. պատերազմ սկայից հակառակ գից. պիչխնէլէր գելնի:

Gigot, ձիլօ, ար. գիտ ոչխարի. ֆօյոն պաճաղ:

Gigots, ար. յտ. լետին սրունք երիտասարդ. 2. սրունք, բարձր մարդոյ (ապացեալ ընդ կատակս). աչըն արտ այաճկալը. 2. պատ պաճաղը:

Gigotté, ée, ձիլօդէ, ած. Bien —, հասատարբուն. ապդպարարձ. գալի պաճաղելը:

Gigotter, ձիլօդէ, չ. իօ ըիափել, շարժել նապաստակաց զսրունսն ի միասնեին. 2. ապատանել, շարժել մանկանց զսրունս. ըավշանլար եօլօխ-ելէբի վաճըմ պաճաղըրընը պէլտի, ինէրէնինէ. 3. այաճկարընը ապալտաճ:

Gigue, ձիլ, ին. նուագ ինչ երաժշտական. 2. կաքաւ ինչ ոտից. 3. սրունք աքեաց. 4. աղլիկ երկայնատրուն որ առեալ ոստոստիցէ. պիր նէվ հաճար. 2. պիր նէվ խօրա. 3. պաճաճ. 4. տապան պաճելը վի պիր պէօլէյնի ըզըրայն էզը:

Gilet, ձիլէ, ար. ներքին բաճկոնակ. ներքնակ. էճէ. ձիլէ:

Germain, aine, ձեռնէն, ին, ած. հարազատ. (եղբայր, քոյր) միահայր եւ համամայր. իօշ (ֆըրտալ, իշէրտալ):
Cousin —, հօրեղբօրորդի. 2. հօրաքեռորդի. 3. մօրեղբօրորդի. 4. մօրաքեռորդի. սճռճա օղլու. 2. հալա օղլու. 3. փոյը օղլու. 4. ընկյնէ օղլու:
Cousine germaine —, դուստր հօրեղբօր. 2. դուստր հօրաքեռ. 3. դուստր քեռոյ. 4. դուստր մօրաքեռ. սճռճա իշէղը. 2. հալա իշէղը. 3. փոյը իշէղը. 4. ընկյնէ իշէղը:
Les germains, հարազատք. եղբարք հարազատք. իօշ ֆրտալար:
Germandrée, ձեռմանդրէ, իզ. լիրդամսա. պարաշ. ֆեռմդրիս. ֆըսռճէզ ճահճա:
Germanique, ձեռմանիզ, ած. գերմանիկ. գերմանական. ալմանէալը. ֆերմանէ ընանը. ճերմանէ:
Germanisme, ձեռմանիզմ, ար. գերմանականութիւն. գերմանիկ ասացած. ֆերմանէ էզուրէնէ. ճերմանէ էոլուրէնէ:
Germe, ձեռմ, ար. բողբոջ. չատաւխ. պտուկ. 2. պատճառք. ակիզբն. ֆիլիս. չախ. 3. ֆերէզ. ասալ:
Faux —, մարմին անկերպարան. չֆէլէնէզ գօղալը:
Germer, ձեռնէ, ն. բողբոջել. ֆիլէսլէնէ:
Germinal, ձեռնալ, ար. բողբոջից ամիս. եւիմենտորդ ամիս առաջնոյ հանապարհագնութեան պատկացող. Ֆրանսըզլուրըն իւէ ճէռմինէնէն էֆերէնճէ այը:
Germination, ձեռնասիօղ, իզ. բողբոջիլն. ծլարձակութիւն. ֆիլէսլէնէ:
Géroſle, տ. Giroſle.
Gérondif, ձեռօղրիֆ, ար. միոխանակ բայի. գերբայ. ՀՀ՛ԼՀ ֆիլէ:
Gerzeau, ձեռզօ, ար. սրամ. փէլիճ:
Gésier, ձեղիէ, ար. երկրորդ խառճ հաւուց ինչ. պօղը ֆուլրըն էֆինճէ ֆուրսաղը:
Gésine, ձեղին, իզ. մանկածնութիւն. լինելն յանկողնի յեռամանկածնութեան. լօղուլուէ. լօղուլուէ վոֆիը:
Gésir, տ. Gir.
Gesse, ձես, իզ. սլոռն, քիսաճի ասպարակ. ենսօը ֆերճիֆէ. ենսօը պուրլէ:
Gestation, ձեսդասիօղ, իզ. չսկիցաւցանելն (պատպարակաւ). չարժաւիլն մարմնոյ (կառօք աս. առաջին Հառմայեցիս) 2. յղութիւն. ժամանակ յղութեան. (աբռապոյլա) փէնոփէյէ ղեղուէրմէ, ղէսլիէրմէ. (ենսէ Ռօմալըլուրըն վոֆիընօա) ընէն հարէսէրիէ. 2. ղեռելէս. ղեռելէս վոֆիը:
Geste, ձեսդ, ար. չարժուած. չարժուիլն անդամոց ի խօսելն. լսէըրբա օլոն հարէսէրէ, ընէերենէլ:
Du —, նշանացի. չարժմամբ անդամոց. էլուրէն էլէ. հարճէսէրէ էլէ:
Gestes, ար. յտ. արուեստիւնք քաղուեցեան. արարք. նահատակութիւնք. էյիլէս. էլ:
Gesticulateur, ձեսդիլէ-լօրեօռ, ար. որ առնէ բազում չարժմունս մարմնոց ի խօսելն. լսէըրբա ղօէ հարճէսէրէ ենսիճէ:
Gesticulation, ձեսդիլէ-լօէօղ, իզ. կարի իմն եւ առեալ չարժուիլն անդամոց. լսէըրբա էէս ղօէ հարճէսէրէ էրիճէ:
Gesticuler, ձեսդիլէ-լէ, ն. բազում չարժմունս առնել ի խօսելն. լսէըրբա ղօէ հարճէսէրէ էրիճէ:
Geſtion, ձեսդէօղ, իզ. խնամակալութիւն. մատակարարութիւն. գործակալութիւն. փոյըրմա. ղէսէղ ղէվէրմէ. ընենակէր:

Geôlage, ժօլաժ, ար. բաժ բանտապահաց (զոր տան կալանաւորքն)։ ընդհանրապէս վճիտք։

Geôle, ժօլ, իգ. բանդ։ 2. տուն բանտապահի. հոպ։ 3. ընդհանրապէս մեխանը։

Geôlier, ժօլիէ, ար. բանտապահ. ընդհանրապէս։

Geôlière, ժօլիէր, իգ. կին բանտապահի. ընդհանրապէս մեխանը։

Géologie, ժէոլոժի, իգ. երկրաբանութիւն. վասն իւրոյ։

Géologique, ժէոլոժիք, ած. երկրաբանական. վասն իւրոյ։

Géologue, ժէոլոգ, ար. երկրաբան. ե՛ւ վասն իւրոյ։

Géomance, Géomancie, ժէոմանս, իգ. գեոմանկայութիւն. գեոմանկոմանութեան. ըստ ձեւոյ։

Géomancien, enne, ժէոմանսիէն, ին, ար. եւ իգ. գեոմանակոչ. գեոմանհարց. իւր ձեւով։

Géométral, ale, ժէոմետրալ, ած. երկրաչափական. ծրագրեալ երկրաչափական ճշդութեամբ. հնդոպ։

Géométralement, ժէոմետրալման, մ. երկրաչափականաբար. ի՛ւր հնդոպոյ իւրէ։

Géomètre, ժէոմէթր, ար. երկրաչափ. 2. ուսող. համարող. գ՛ոհնդոպ. 2. ոլոգ։

Géométrie, ժէոմէթրի, իգ. երկրաչափութիւն. հնդոպոյ. ի՛ւր հնդոպոյ։

Géométrique, ժէոմետրիք, ած. երկրաչափական. ի՛ւր հնդոպոյի՛ւ պոյր. հնդոպոյ։

Géométriquement, ժէոմետրիքման, մ. երկրաչափութեամբ. ըստ կանոնաց երկրաչափութեան. հնդոպոյ իւրէ։

Géonomie, ժէոնոմի, իգ. հողագիտութիւն. հողաբաշխութիւն. ի՛ւր ոլոգ ի՛ւր ոլոգ ի՛ւր ոլոգ։

Géorgiques, ժէորժիք, իգ. յ. մշակական երգք (ի՛ւրգիւղոյ)։ ընդհանրապէս պոյր գործոց։

Géoscope, ժէոսքոփ, ար. երկրագէտ. երկրաքնին. երկրաքննութիւն։

Géranium, ժէրանիոմ, ար. (յ. Des géranium). խոտդենի. կռնկենի. տե՛ս ընդ։

Gérant, ժէրան, ար. սպասաւոր. գործարար. գ՛ոպոյր. վասն հանի՛ւ։

Gerbe, ժէրպ, իգ. որպէս գոլունդ. 2. տասանորդ որպէսց. 3. խուրձն. խուրձ (ցորեան կամ հրաւիրք փամփշտից)։ պոպոյ պէ՛ն։ 2. պոպոյ ծոպոյ։ 3. (ֆէյերք, ֆէյէ) պէ՛ն։

Gerbée, ժէրպէ, իգ. խուրձն ցորենահասն յարդի. ե՛ն ոլոգ պոպոյ ոլոգ պէ՛ն։

Gerber, ժէրպէ, ն. որպէս կապել։ 2. դիզանել ի վերայ միմեանց գոպոյ։ պոպոյ պէ՛ն պոյ։

Gerboise, ժէրպոյազ, իգ. հնդիկ ճագար. պէր նեղապ ի՛ւ։

Gerce, ժէրս, իգ. ցեց-ի՛ւ։

Gercer, ժէրսէ, ն. հերձանել. ճեղքել. պատառել. ի՛ւ։

—, ն. պատառել. խոր։

Se —, յ. պատառել. ի՛ւ։

Gerçure, ժէրսիւր, իգ. պատառուած. ճեղքք. վերհուն. խորք. ի՛ւ։

Gérer, ժէրէ, ն. վարել. յանձնել. ի՛ւ։

Gerfaut, ժէրֆօ, ար. ազգ ինչ բազէի. ոլոգ։

3. ներկին. փիլի. երգող. 5. խըժիկ-խաղալար:
— de lettres, գրագէտ. օգտասէր. [գողիկեր:
— de robe, գաւառուրք.
— du roi, խոնարհք արքունի. փոքրիշատէն պաշտօնեայ:
Gent, թոռ, իգ. ազգ. ցոկ. ժողովուրդ. ներկին:
Gent, ente, թոռ, ածական. ազնիւ. պերճացիկ. կերեւոյթ. շէնչող. հիւանդոտ:
Gentiane, թոռիան, իգ. բոյս. օձի դեղ. ոկ. ճիճղնիանա. կիշաղ:
Gentil, tille, թոռնի (առաջի ձայնաւորի էյ), պէյ, ած. ազնիւ. վայելուչ. շնորհալից. փափուկ. գործի. կիսգեր. լաւիկ. նազելի:
Gentil, թոռնի, ած. ար. հեթանոս. կռապաշտ. պիտիներուն. ք'հլի ճահիճներն:
Gentils, թոռնիլ, ար. յդ. հեթանոսք. կռապաշտք. bիհանոփ օլմայան ժողովուրդներ. գո'վի ճահիճներն. պիտիներ:
Gentilhomme, թոռնիլհօմ, ար. ազատ. այր ազնուական. ազատազգի. փիլիսոփ. ասպետ:
Gentilshommes, թոռնիլհոմ, ար. յդ. ազատորեար. ազատանի. 2. արքունական. ասպետի. ձիծաղիծք. ուշգոփխիր. 2. բիճոլ փիսոր. պէրայ պոլորը:
Gentilhommerie, թոռնիլհօմըութ, իգ. ազնուականութիւն. ուշգոփիլիք:
Gentilhommière, թոռնիլհօմիէ, իգ. ամարատուն ապարանք. տուն ազնուականաց ի գիւղս. փիսիէ խոշըէ կվ. փէօյ կվի:
Gentilité, թոռնիլիթէ, իգ. հեթանոսք. 2. հեթանոսութիւն. կռապաշտութիւն. ժողովուրդներուն. 2. ժողովրդիկ:

Gentillâtre, թոռնիլաթր, ար. դժգոն, գձուձ ազնուական. ապօրէն ճոռոգ:
Gentillesse, թոռնիլիէ, իգ. ազնուականութիւն. ազնուութիւն. շնորհք. գեղ. 2. պէյլանք. մեղմիխանք. նազանք. 3. գործք ազնուականք. բանք ազնիւք, հանճարեղք. 4. չքնաղ եւ շնաշխարհիկ իրք. ասրևպոփիւթ. կիսիպիլիւթ. լաւութիւն. 2. խոռ. նէշպութիւն. 3. պիրոթիւն. լաւիկ, նիւթիկ սէօզիր. 4. հոգութիւն, գործիկ, նազիւթ կիյիր:
Gentiment, թոռնիմոն, ած. ազնուապոյնս. վայելուչս. գործիկ պէր հոգի կիր:
Génuflexion, թէնիւֆլէքսիօն, իգ. ծունրդրութիւն. պիղ կիօփմէ:
Géocentrique, թէոսանթրոփիք, ած. երկրակեդրոն. երկրակեդրոնական. համակեդրոն ընդ երկիր. երկիր հիմնէրիկ:
Géode, թէոտ, իգ. արծաթար. պիր նիվ հոգ:
Géodésie, թէոտէզի, իգ. գետնաչափութիւն. երկրաբաշխութիւն. ի'լի ճոռոհոն:
Géodésique, թէոտէզիք, ած. երկրաբաժանական. երկրաչափական. ճոռոհի. ի'լի ճոռոհիկի պոյիր:
Géognosie, թէոկնոզի, իգ. երկրագիտութիւն. պոհոն կիշ:
Géogonie, թէոկոնի, իգ. երկրածնութիւն. ի'լի կիփվին կիշ կիշ:
Géographe, թէոկրոֆ, ար. երկրագիր. աշխարհագիր. ք'հլի, գիւղի'ֆի ճօղրաֆիկ:
Géographie, թէոկրոֆի, իգ. երկրագրութիւն. աշխարհագրութիւն. ճօղրաֆիկ:
Géographique, թէոկրոֆիք, ած. երկրագրական. աշխարհագրական. ճօղրաֆիկ:

Genèse, ժ֊ննէ, է֊. Գիրք ծննդոց. սիմր է֊լ է֊լըէիէ. ֆիէրմ֊ըն է֊լ։

Genestrolle, ժ֊ննէ֊տ֊օլ, է֊. մոշայ նապատանիկաց. պիր նէվ ֆ֊ըր ըէլէյէ։

Genêt, ժ֊ննէ, ա֊. մոշայ. մոյենի. ֆ֊ըր ըէլէյէ։

Genet, ժ֊ննէ, ա֊. սպա֊նիական մատաղաձի. ի֊ֆ֊նէ֊ հիւէլէի֊։

Généthliaque, ժէնէֆլիէ֊ֆ, ա֊. ժամադրաշէն. ասուցա֊նշմար ծննդոց. քաւդեայ. հըվը֊֊ֆ ֆ֊ո֊ֆ֊ո֊ճ֊ո֊. ֆ֊ոլի հիւ֊նէճճի֊հ։

—, ա֊. (երգ, ճառ֊ք) ծննդոց. յատուկ ծննդեան մանկան ուրտւք. ը֊ճ֊ո֊֊ֆ պօղպա֊ը֊ո֊ կի֊ն օլան (ֆիէպէի֊)։

Genette, ժ֊ննէ֊տ, է֊. Իգական քէշկ մշկոյ. պիր նէվ հէտ։

Aller à cheval à la —, ձիա֊վարել կարճ ապատանօք. ֆը֊ա֊ ի֊օլէնիյէ կիմհէ֊։

Genévrette, ժ֊ննէվ֊ը֊տ֊, է֊. գինի ի գիւղ. ա֊ըտ֊ֆ ֆ֊ո֊ֆ֊ո֊ճ֊ո֊ ըէր֊ա֊ը։

Genévrier, տ. Genièvre.

Genévrière, ժ֊ննէվ֊ը֊է֊ո֊, է֊. սարկաւագ գիւղ. 2. անտառ գիւղ. ա֊ըտ֊ֆ ֆ֊ո֊լ֊ո֊. 2. ա֊ըտ֊ֆլէֆ֊։

Génie, ժէնէ, ա֊. ոգի. հրեշտակ. 2. յօժարուէժիւն. հաճոյք. բնաւէժիւն. 3. ոգի. քարը (կիզուի). 4. հնարագիտուէժիւն. ճարտարուէժիւն. հանճար. 5. ճարտարապետուէժիւն պատերազմի. 6. այր հանճարեղ. ֆէն. հէմհոպ. ֆէզիէլիէ. 2. ֆէյլ. ֆէլէրէպ. ֆիզիէլէյէրի. ֆ֊ոպիէ֊ի. 3. (ոչ էական) ֆ֊ոպէյէ֊ի֊ի մ֊ո֊ո֊ֆէֆ, էպ֊ըէի֊ի. 4. հէզ֊ըֆ֊ֆէնը֊ֆէ֊. ֆէն. ֆիէ֊ա֊էի. հէ֊նէ֊ը. 5. հէնը֊ֆէ֊էի հ֊ա֊ը֊ֆէյէ. ֆ֊ո֊հէնը֊ֆ֊ո֊լէ֊. 6. ֆիէ֊ա֊էիլէ էիլէ։

Travailler de —, աշխատել

ինչ բան միտս կամ յիւրմէ հնարագիտուէժիւնէ. էնոր ա֊ֆլըն֊ ի֊ա֊ը֊ֆ֊ըն֊ ի֊ըէ֊ը֊ ի֊ըլէ֊էէ֊։

Genièvre, ժ֊ննիէվ֊ը֊, ա֊. պի. 2. գիւղահունդ գիւղ. 3. գինի, ըմպելի գիւղ. ա֊ը֊ըց֊ ա֊լ֊ըը. ա֊ը֊ըց֊. 2. ա֊ը֊ըց֊ ֆ֊ո֊ղ֊լ֊ո֊ղը. 3. ա֊ը֊ըց֊ ի֊ո֊ի֊ո֊֊ ըէր֊ա֊ը։

Génisse, ժէնի֊ո֊, է֊. երինջ. ըննջուղ. կենց էնէ֊. ա֊ըլմ֊ըղ էնէ֊։

Génital, ale, ժէնէ֊ա֊լ, ա֊. ծննդական. ծննդեան. ֆ֊ո֊ղ֊ա֊֊ճ֊ո֊. ի֊էվլէ֊ֆ ֆ֊ի֊ի֊ա֊լէ֊ֆ. ի֊էվլէ֊ֆ։

Génitif, ժէնիթիֆ, ա֊. սեռական (հոլով). ա֊լէ֊։

Génitoires, ժէնիթ֊ա֊֊ա֊, ա֊. յ֊. երիկամրիք. էա֊յէ֊։

Géniture, ժէնիթի֊ա֊, է֊. ծնունդ. սրդի. ի֊էվ֊ֆ֊։

Genou, ժ֊ը֊ն֊ա֊, ա֊. (յ֊. genoux). ծունկ֊ք. փէղ։

Se mettre, Tomber à genoux, ծունր գնել. ի գուռա իյնանել. փէղ ը֊ֆ֊օ֊ֆ֊էէ֊։

Genouillère, ժ֊ը֊ն֊ա֊յլէ֊ա֊, է֊. գրաւհ֊ք, պահպանակ ծնգաց. 2. մատն կօշկաց որ ծածկէ գծունդս. փէղ ղէրհը. 2. ըէղէ֊ ֆ֊օ֊ճ֊ո֊ն֊ո֊ն֊ փէղ ֆ֊ա֊ֆ֊յ֊ա֊ճ֊ո֊ֆ ֆ֊ո֊ֆ֊ը֊ֆ֊ը։

Génovéfain, ժէնօվէֆէի, ա֊. կանոնիկոս արւոյն Գենովեփայ. ժ֊էնօվէֆ֊ա֊ ա֊լէ֊ի֊ն֊ֆ֊ո֊ն֊ի֊ֆ։

Genre, ժ֊ան֊ը֊, ա֊. ազգ. տէր. ցոյզ. 2. ոճ. օրինակ. պայման. 3. մատն. շաւաւիղ. ազգ (յատուկաս եւ ի մատենագրութիւն). ֆէն. ա֊ը֊. 2. շ֊ա֊ը֊ա֊լ. ֆ֊ո֊ը֊ղ. ֆ֊ո֊վ֊ը. 3. (ֆիո֊ն֊ա֊ի ի֊ ֆ֊ի֊ի֊լ֊ի֊ֆէն) ա֊ը հիւ֊ա֊է֊ֆ։

Gens, ժ֊ան, ա֊. յ֊. ազգք. ազինք. 2. տրեար. մատդիկ. ժողովուրդ. 3. անձինք. արք. 4. ծառայք. գ֊ի֊ե֊. գ֊լ֊ի֊ի֊ը֊. 2. ա֊ը֊ա֊ը֊. գ֊ի֊ֆ֊ի֊.

Généalogique, թնդնէ-ալօթիք, ած. ազգաշնամարական. ազգարանական. ածխնիկեան ֆունէալօգիք. նասագ:

Généalogiste, թնդնէ-ալօթիսթ, ած. մատենագիր ազգաշնամարի. ազգագրան. ածխնիկնասագ խոզան:

Gêner, թնդնէ, ն. նեղել. ալոգել. 2. անհանգիստ, աչքառու առնել. ձանձրոյցի ածել. 3. խանգարել. արգելուշ. խափանել. աքցմաք. 2. գահդնել, ընկնիկ վնասել. բռնաիրաւ կրնդէ. 3. գօշմաք. կնիկ օլմաք:

Se —, ն. խուսափուսել. ինանդուզել. ակն ածել. ամաչել. նէփնդէ:

Général, ale, թնդնէ-ալ, ած. համաշխարհական. համօրէն. համապատկաց. ընդհանրական. խոհուն. ալէոպէվնէյ:

—, ած. գօրապետուխ. գօրապետուն. 2. կարգապետուն. ընդհանրական ազատ. ինչ ընվո. ճնդնէրալ. 2. ընէյ:

En —, ած. առհասարակ. համօրէն. ընդհանուր պայմանաւ. 2. քան կարգի տոքտրաւթեան. խոհունէն. ալէոպէվնէյ. 2. տրէնի:

Généralat, թնդնէ-ալ, ած. գօրավարութիւն. գօրապետութիւն. 2. կարգապետութիւն. ընդհանրական ազատ. ինչ ընվո չինալոխ. ճնդնէրալնէթ. 2. նէյնէնէթ:

Générale, թնդնէ-ալ, էթ. ընդհանուր կոչումն գօրաց ի ձայն ծիմզկի. փող ընդրոխ տուէրի ընդնէրմա, այդ գնդնէրմա:

Généralement, թնդնէ-ալնէմէն, ած. ընդ հանուր. խառն ի խուռն. առ հասարակ. խոհուն. ալէոպէվնէյ:

Généraliser, թնդնէ-ալնէզէ, ն. համաշխարհական, ընդհանուր, հասարակաց գործել. խոհուն նինէթ:

Généralissime, թնդնէրալ-նէյ, ած. առաջնորդ. ածխնիկ, ած. ապարատական. ածխուգէթ. ածխուգ'րի նէփնդ:

Généralité, թնդնէ-ալնէթէ, էթ. ընդհանրութիւն. 2. ընդհանրական, խառնիխուռն բանք. 3. ասհմանն հարկահանութիւն. խոհունի. 2. խոհուն, պէնէլնէրէ ածօղնէր. 3. վնէրնի հուպուռ:

Générateur, trice, թնդնէ-ռատէօռ, պռինս, ած. ծնող. ծնիչ. վնէթ. ինվնէնէթ:

Génératif, ive, թնդնէռատիֆ, իվ, ած. ծնողական. պօղուպռաճ. ինվնէնէթ:

Génération, թնդնէռասիօն, էթ. ծնունդ. ծնանէլն. ծնչութիւն. 2. գաւակ. ազգ. տոհմ. 3. ազգ մի. ծնունդ մի. ժամանակակից մարդիկ. 4. արգիւնք. բեր. ատհմականք. պօղուպռաչ. ինվնէթ. 2. ածխնէ. ասց. նվնէռ. չնէրնէթ. 3. պէր գնհանդ ասցռ. պէր վռեքնի ապտնէրը. 4. մահուանէ. ինչնէ:

Généreusement, թնդնէռէօզմէն, ինչ. ազնուականութեամբ. լրջմտութեամբ. 2. առատապէս. 3. արութեամբ. ալ հիմնէրի էնէ. փէրնհանդ. 2. պօլճա. ճէօվէրպճէ. 3. էյնէպճէ. չնճառի էնէ:

Généreux, euse, թնդնէռէօ, էօզ, ած. ազնուական. մեծանձն. 2. առատ. առատաձեռն. 3. քաջ. աներկիւղ. 4. առատապէս. 5. ազնիւ, անողշ (գինի). ալ հիմնէրնէ. փէրնհ. ինչ-վնէնէ. 2. ճէօվէրպ. պօլ. ասխավնէրնէ. 3. էյնէ-րէփնէ. գօրճաղ. 4. մահուանէ. 5. էօշ, էյնի (չնէրճաղ):

Générique, թնդնէռիք, ած. ազգի. ամրական. ճինսի:

Générosité, թնդնէռօզնէթէ, էթ. ազնուականութիւն. մեծանձնութիւն. 2. առատութիւն. առատաձեռնութիւն. ալ հիմնէրնէթ. փէրնհնէթ. 2. ճէօվէրպնէթ. ասխավնէրնէ:

Gélatineux, euse, ժելատինէօս, էօզ, ած. դոդոզ, ժանդրամած. ժելատինէնի, ժէլատինէզ։

Gelée, ժըլէ, էյ. սառամանիք. ցուրտ սառուկ. 2. դոդոզ. հիւթի սառուցեալ. 3. քաղադակ. ջերմի ազդ. 2. ժելէ. ժելատինէնի, էօզ. ժէլատինի. 3. փրէդոդա։

— blanche, եղեամն. ժըռոլը։

Geler, ժըլէ, ն. սառուցանել. 2. ցրտացուցանել. պօռպօռմաք. 2. ազդմաք. ժելատինէնի։ [մաք. 2. ժելէմէ։

—, ը. պաղել. 2. մռել. պօռ-

Gélif, ժելիֆ, ած. (ծառ) ճեղքեալ, փեռեկեալ ի ցրտոյ. ազդպան լըլըռլը (ագռաւ)։ [ռաւ։

Geline, ժըլին, էյ. հաւ.

Gelinotte, ժելինօթ, էյ. պարարտ ձագ հաւուց. ալիպէ ժելիֆ։ [մայրհաւ. ջիլ։

— des bois, դշխոյ հաւ.

Gélivure, ժելիվիւռ, էյ. պատառատած, փեռեկուածն (ծառոյ) ի ցրտոյ. (պըռմիլռը) ազդպան լըլըմռը։

Gémeaux, ժեմօ, ռ, յ. երկուորեակք (աստեղատուն). ճէվզա պըրճիս։

Géminé, ée, ժեմինէ, ած. կրկին. կրկնակ. 2. (տերեւ) երկուորեակ. ինէրթըլմըշ. ժոէրէր. 2. ջիֆլի, ճէվզ (ծաթոզ)։

Gémir, ժեփռ, ը. հեծել. ռնչել. մրմռիլ. 2. հնչել. մռմռալ. զօղանջել. ինկիրէ. 2. ծօկռիլ. վըզըլմռէ. ինճեռ ըշէրմռէ։

Gémissement, ժեփռըմ, ռ. հեծութիւն. յաւուրն. 2. ռնչիւն. մռնչիւն. մռմռուն. ինկիրէ. ինէնի. ռըլռմռ. 3. մըզըլմռ. մըզըլռանմռ. վըզլռմռ։

Gemmation, ժեմմռէյշ, էյ. պակեղն ծառոց. ազռիլռըն ֆէյէրմռը։

Gemme, ժեմ, ած. Sel —, աղ քանուց. աղուձակ. ֆոյռ ըռռը։

Pierres gemmes, ականը պատուականք. ճէվհէրը։

Gémonies, ժեմոնի, էյ. յ. տեղի գլխապարանոց. ժէրլը օլռանռմռիլռըն մռհէրնէ։

Génal, ale, ժենռլ, ած. պտից. ծնօտի. հառագը գռռիլռը։

Génant, ante, ժենռէ, ռէյ, ած. տաղտուկ. ձանձիր. ըշէրնըլը. պէռօթ էռիմ։

Gencive, ժռյռվ, էյ. լինդ. ռիլ ենի։

Gendarme, ժռնգռռմ, ռը. հեծեալ ապառազէն. 2. ռսմիկան քաղաքի. ֆէրթռիլռմ ռիլը. 2. զռպիճ. ֆռվռռ։

Gendarmes, ռը. յ. թիւնռապահք հեծեալք. 2. կայծակն. 3. բիծք ագամանդի. 4. բիծք ալաց. ռիլը լռհռնք ռատերի. 2. ֆէրլըզըմ. 3. ենռմռ պռռռռ. 4. յէօղ լէֆէռ։

Gendarmer (se), ըը ժռյռպռռ, յ. զայրանալ. վռռն դռյգն ինչ իրաց. պօլ պէր չէյ իչլէ ԻԷլռ յէղռ։

Gendarmerie, ժռյռռռրժռռ, էյ. հեծելազօր վառեալ. ռիլը ֆռվռռլռր. 3. պ. Maréchaussée.

Gendre, ժռնդռռ, ռը. փեսայ. Տոր. յէռվէյէ. պռռռռ։

Gêne, ժէն, էյ. ռանցքանք. քաղչանք. խոչտանգանք. 2. նեղութիւն. ռտգնռպ. ռտռռապանք. 3. կարօտութիւն. չքաւորութիւն. եվէյէ. էռռէնճ. 2. ըշէյէ. ըշէրնըը. վռհկիլռ. 3. ռէչէ խռռռճէռռռ։

Se donner la —, կարի աշխատ առնել զինաս իւր. բազում վատնակել. պռչըռը լռրիլռմռ. էէռ չռէ լռէյռմռ։

Généalogie, ժենէռլօյէ, էյ. ազգաշռմար. ռոհմռգիրք. ռոհմռմիթը. ազգաբանռթիւն. ռիլռէնռռ։

Gaures, ſօ՛, ար. յտ. կրա-կապաչ. հրապաչ. ասիկը-ֆէրէ՛ֆ. ֆէ՛ռռ՛ր:

Gausser (se), ար ſօ՛ֆ, յ. ծաղր, այպն առնել. ֆէղհռ՛, ſռ՛ֆռ՛ր ֆէ՛ֆ՛ր:

Gausserie, ſօ՛ր՛ֆ, էֆ. կատականք. ծաղր. ֆէղհռ՛. ſռ՛ֆռ՛ր՛ֆէ՛ր:

Gausseur, euse, ſօ՛ֆօ՛, էօղ, ար. եւ էֆ. այպանօղ. ֆէղհռ՛ ֆ՛ր՛ֆ՛ր:

Gavache, ֆ՛վ՛ղ, ար. այր վատ-ճաբ, անտահ՛. ալէ՛ֆ, ֆի՛ր՛ռ՛ſ՛ֆ ռ՛ֆռ՛:

Gavette, ֆ՛վ՛ֆ՛, էֆ. ձոյլ, պատ-ռաղան ար ծաղճ՛ռ՛յ, ռակ՛ռ՛յ. ֆի՛ֆ՛ղ, ռ՛ֆ՛՛ն ֆէղի՛ֆ՛ֆ՛ֆ:

Gavion, ֆ՛վ՛իօ՛, ար. կա-կարտ. պօղռ՛ղ:

Gavotte, ֆ՛վ՛օֆ՛, էֆ. ռպգ-ֆ՛ն՛ղ կաքառանձ՛ւ պարուց եւ նռ՛ռպաց. պէր ֆի՛ր՛ւ՛ֆ՛ ֆ՛ր՛ռ՛ֆ՛ վ՛ֆ ſռ՛ֆռ՛:

Gayac, ր. Gaïac.

Gaz, ֆ՛ղ, ար. գաղ. օդ ա-բառնաոական. օդակերպ հա-ռանութ. ֆ՛ղ. պռ՛ֆռ՛ւ՛ղ ֆ՛ռֆ՛ֆ:

Gaze, ֆ՛ղ, էֆ. շղաշառկռ. պի՛ր՛ի՛ն՛ֆի՛ֆ՛. ֆ՛ի՛ղ:

Gazéifier, ֆ՛ղ՛էֆի՛ֆ, ռ. շրջել ի գաղ. ֆ՛ղ՛ պէօ՛ռֆի՛ր՛ֆ՛:

Gazéiforme, ֆ՛ղ՛էֆօ՛ռ՛, ած. գազակերպ. ֆ՛ղ՛ֆի՛ռ՛ղ՛ֆ:

Gazelle, ֆ՛ղ՛ղ, էֆ. վիճ (անասուն). զ՛ղ՛ղ. պէր ռ՛յ ֆ՛ի՛յ՛ռ՛ն:

Gazer, ֆ՛ղ՛, ռ. արկանել շղաշառկռ ի վէրայ. 2. ա-ռ՛ռգառ՛ռ՛ղ. սքողել. պի՛ր՛ի՛ն՛ֆի՛ֆ՛ ֆ՛ր՛ռ՛ֆ՛ֆ՛. 2. ֆ՛ր՛ֆի՛ֆ՛ֆ՛. ֆ՛ռֆ՛ռ՛ֆ՛ֆ՛:

Gazetier, ֆ՛ղ՛էֆ՛ի՛ր՛, ար. լրագրիչ. 2. վաճառող լրա-գրաց. ֆ՛ղ՛ֆ՛ի՛ռ՛ղ՛. ֆ՛ղ՛ֆ՛ի՛ռ՛ֆ՛ռ՛-ղռն. 3. ֆ՛ղ՛ֆ՛ի՛ռ՛ ռ՛ֆ՛ռ՛ն:

Gazetin, ֆ՛ղ՛էֆ՛ի՛ն՛, ար. փոքրիկ լրագիր. ֆ՛ղ՛ֆ՛ի՛ռ՛ղ՛ֆ՛:

Gazette, ֆ՛ղ՛էֆ՛, էֆ. լրա-գիր. ֆ՛ղ՛ֆ՛ի՛ռ՛:

Gazeux, euse, ֆ՛ղ՛էօ՛, էօղ ած. գազակերպ. գազաւոր. գազային. ֆ՛ղ՛. ֆ՛ղ՛ղ՛ղ՛:

Gazier, ֆ՛ղ՛իէ՛, ար. ա-ռ՛ռ՛յ՛ռ՛ն՛ղ շղաշրչի. պի՛ր՛ի՛ն՛-ֆի՛ր՛ֆ՛ի՛ր՛:

Gazomètre, ֆ՛ղ՛օ՛մէ՛ռ՛ր՛, ար. գազաչափ. 2. գազատուն. ֆ՛ղ՛ հ՛ղռ՛ն՛ղ. 2. ֆ՛ղ՛ֆ՛ռ՛ն՛ֆ՛:

Gazon, ֆ՛ղ՛օ՛, ար. գալա-րիք. խառ նռ՛ւրգ եւ կարճ. 2. մարգ. գալարագեղ վայր. ֆ՛ռ՛ղ՛ֆ՛ էշ՛ռ՛ռ օր. 2. էֆ՛ի՛ղ՛ի՛ֆ՛. էի՛ֆ՛ռ՛ղ՛ի՛ֆ՛. ղ՛յշղ էի՛ֆ՛ռ՛:

Gazons, ար. յտ. գառազձն կանաչագեղ. ֆ՛ռ՛ֆի՛ռ՛ օ՛ղ՛ռ՛-ղ՛ռ՛փ՛ռ՛ֆ՛ փէ՛ի՛ֆ՛:

Gazonnement, ֆ՛ղ՛օ՛ռ՛ղ՛մ՛ֆ՛, ար. պատելը, զարդարելը գա-լարագեղ կոշտով. ֆ՛ռ՛ֆի՛ռ՛ էի՛ֆ՛ռ՛ղ՛ֆ՛ ղ՛ռ՛փ՛ռ՛ֆ՛ փէ՛ի՛ֆ՛ռ՛ղ՛ֆ՛ ֆ՛ռ՛ղ՛ռ՛ղ՛ֆ՛ ռ՛ֆ՛ռ՛ղ՛ֆ՛:

Gazonner, ֆ՛ղ՛օ՛ն՛ֆ՛, ռ. պա-տել կանաչագեղ կոշտով. զարդարել գալարօք. ֆ՛ռ՛ֆի՛ռ՛ էի՛ֆ՛ռ՛ղ՛ֆ՛ ղ՛ռ՛փ՛ռ՛ֆ՛ փէ՛ի՛ֆ՛ռ՛ղ՛ֆ՛ ֆ՛ռ՛ղ՛ռ՛ղ՛ֆ՛ ռ՛ֆ՛ռ՛ղ՛ֆ՛:

Gazouillement, ֆ՛ղ՛ռ՛յ՛ի՛ֆ՛մ՛ֆ՛, ար. քաքաւ, ճռուռ-գուն ճռ՛ղ՛ղ՛ղ՛. 2. կարկա-չուն. խոխոջանք. ֆ՛ռ՛ղ՛ ճի՛վ՛ի՛ֆ՛ի՛ֆ՛. ճի՛վ՛ի՛ֆ՛. 3. էղբ՛ի՛ֆ՛:

Gazouiller, ֆ՛ղ՛ռ՛յ՛ի՛ֆ՛, ն. ճռնճռ՛ւ՛ղ՛. ճղի՛ղ՛. ճռ՛ռ՛ղ՛ղ՛. 2. խոխոջի՛ղ՛, կարկաչի՛ղ՛ ջ՛ռ՛ւրց. ֆ՛ռ՛ղ՛ֆ՛. ճի՛վ՛ի՛ֆ՛ի՛ֆ՛. 2. էղ՛ի՛ղ՛ի՛ֆ՛ ֆ՛ի՛ղ՛ֆ՛. էղ՛ի՛ղ՛ էղ՛ի՛ղ՛ ա՛ֆ՛ղ՛ֆ՛:

Gazouillis, ֆ՛ղ՛ռ՛յ՛ի՛ֆ՛, ար. ճռ՛ռ՛ղ՛ղ՛ռ՛ւ՛ն՛. ճի՛վ՛ի՛ֆ՛ի՛ֆ՛:

Geai, ֆ՛ի՛, ար. կապոյտ ա-գռաւ. ալ֊ֆ՛ռ՛ղ՛:

Géant, ante, ֆ՛ի՛ռ՛ղ՛, ա՛ղ՛ռ՛, ար. եւ էֆ. ակայ. ֆ՛ռ՛ղ՛ի՛ֆ՛ռ՛ն. պի՛ֆ՛ռ՛ն. էֆ՛ղ՛ի՛ֆ՛:

Géhenne, ֆ՛ի՛ն՛, էֆ. գի-հ՛ռ՛ն. ճ՛ֆ՛ռ՛ի՛ֆ՛ն՛ֆ՛:

Geindre, ֆ՛ի՛ղ՛ռ՛ֆ՛մ՛, ղ. հե-ծ՛ռ՛ղ. ա՛ղ՛ռ՛ղ՛. ա՛ղ՛ռ՛ղ՛ֆ՛. ֆ՛ռ՛ղ՛ֆ՛ռ՛ղ՛ֆ՛:

Gélatine, ֆ՛ռ՛ղ՛ռ՛ֆ՛ի՛ն՛, էֆ. գա-գաղ. սառնաւած. էռ՛ղ՛ի՛ռ՛ֆ՛ի՛ն՛-ի՛ղ ֆ՛ռ՛ղ՛. էղ՛ի՛ֆ՛ի՛ֆ՛:

Gattilier, լ–ֆ–ի–լ–է, ար. ագիւ ինչ հագնի ծառոյ · պէր ոյ էմ–ըր պ–ա–ՏԸ։

Gauche, յօլ, ած. ձախ. ահեակ. 2. անշնորհ. տգեղ. 3. փգուն. անկայուղ. ի. թ–ե–ւ–ր. յոռի. ոլ. ոլ. ի–ա–ֆ–ա–ֆ–ի. 2. ի–ֆ–է–ւ–է–ղ–ա. կ–ր–ի–ւ. 3. կ–ե–ֆ–ա. 4. ե–ր–ի. ֆ–ի–ա։

À —, ի ձախակողմն. ընդ ձախակողմն. ոլ ի–ա–ֆ–ե–ի–պա. ոլ։

Donner à —, ի դերև. ելա–նել. ձախողել. ոլ–ո–ր կ–է–ի–ֆ–ի. ա–ֆ–ո ի–ֆ–ի–ի։

Prendre une chose à —, ի թ–ե–ւ–ր միտս իմանալ. ե–ր–ի ֆ–է–ր–ի ա–ՏԸ։

—, է. ձախոյ ձեռն. 2. ձա–խակողմն կոյս. 3. ձախոյ թ–ե–ւ (բանակի). ոլ կ–ւ. 2. ոլ ի–ա–ր–ա–ֆ. 3. (օր–ա–ա–ա–ա) ոլ ե–ո–ր։

Gauchement, յօլ–ՏԸ–ն, ած. անձահա. յանշնորհս. անհ–դեպս. ի–ա–ե–ւ–ՏԸ. պէկ–ի–ա–ի–պ–ա–ր կ–ւ. պ–ի–ֆ–ի։

Gaucher, ère, յօլ–ի, ի–ա, ած. ի ձախոյ ձեռանէ յա–ղ–ո–ղ–ակ. ոլ–ո–ֆ։

Gaucherie, յօլ–ը–ֆ, է. ա–մ–ո–ր–գ–ո–ւ–թ–ի–ւն. անհ–դե–պ–ո–ւ–թ–ի–ւն. բ–ր–ա–ո–ւ–թ–ի–ւն. ան–բ–ա–ա–կ–ա–ո–ւ–թ–ի–ւն. խ–ո–բ–ի–ա–ֆ–ա–ը–ե–ի. ի–ա–ե–ւ–ե–ի–ը–ե–ի. պ–ե–ֆ–ե–ր–ե–ւ–ի–ի. ը–ե–ի–ը–ե–ի։

Gauchir, յօլ–ի–ա, ն. խոյս տալ. ասակ–ի–կ մի ի կողմն կոյս. ծ–ո–ձ–ել. ճ–ա–ղ–ա–ա–ե–ի. 2. գ–ո–բ–ն–ե–լ, խ–ո–ս–ե–լ. ն–ե–ն–գ–ո–ւ–թ–ե–ա–մբ. 3. ծ–ո–ռ–ե–լ. թ–ի–ւ–ր–ե–լ. ա–ֆ–ը–ն–ի–ա–ֆ. ւ–ը–ը–ր–ն–ա ի–ր–ի–ա–ֆ. 2. հ–ի–լ–ի–ի ի–ի–ի ի–ե–օ–ր–ֆ–ե. ո–ե–օ–ւ–ի–ա–ֆ–ի. 3. ի–ր–ի–ը–ի։

Gauchissement, յօլ–ը–ֆ–ի, ար. խ–ո–տ–ո–ր–ա–մ–ի. խ–ո–ւ–ա–ի–ի–ա–ր. ա–ֆ–ը–ն–ա. ա–ֆ–ը–ը–ի։

Gaude, յօ, է. խ–ա, փ–ո–խ–ի–ն–ղ ի ս–ի–մ–ի–ն–ա–բ–ե. 2. ա–լ–ա–ֆ–ա–բ–ի. ա–ո–ւ–ն–կ ի–ն–ը. հ–ը–ը–ր պ–ա–ղ–ա–ա–ը–ը ա–ն–ա–ն–ա–ա–ն ա–լ. 2. ի–ե–ի–ն ը–ֆ–ը–ա–ը. ֆ–կ–ի–ի։

Gaudir (se), ը–ը յ–օ–ի–ը–, յ. զ–ո–ւ–ա–ր–ճ–ա–ն–ա–լ. ծ–ա–յ–ո ա–ո–ն–ե–լ. –ե–վ–ի–ն–ե–ի. ֆ–ը–ֆ–ա ե–ի–ե–ի։

Gaudriole, յ–օ–ի–ե–օ–լ, է–է. ծ–ա–ղ–ո–ւ ք–ա–ը–ը–ա–ի–ա–ղ–ո–ւ–թ–ի–ւն. կ–ի–ը–է–ֆ–ի ի–ե–օ–ը. ա–ը–ը ը–ը–ե–ի։

Gaufre, յ–օ–ֆ–ը, է–է. խ–ո–բ–ի–ա–ֆ. մ–ղ–ա–ա–ո–բ–ի–ա–ֆ. 2. կ–ա–ր–կ–ա–ն–ա–ղ–ակ ինչ ն–ո–ւ–բ–ը ե–փ–ե–ա յ ա–ի–ղ ե–ր–կ–ո–ւ–ց ե–ր–կ–ի–ա–ֆ–ո–ղ. պ–ա–լ կ–ե–օ–ը–ֆ–ի. 2. պ–ի–ը ի–ո–ւ–ր պ–ե–օ–ը–է։

Gaufrer, յ–օ–ֆ–ե, ն. զ–ո–ղ–ա–մ–լ (ե–ր–կ–ա–ֆ–ո–վ յ վ–ե–ր–ա կ–է–ր–պ–ա–ա–ո–ց) ն–կ–ա–ր–ա. (ֆ–ա–ֆ–ա–լ է–պ–է–ր–ի–ե) ա–ա–ր–ե–ր–ի–ը–է պ–ա–ա–ֆ–ե։

Gaufreur, յ–օ–ֆ–է–օ–ա, ար. զ–ո–ղ–ա–մ–ի–չ պ–ա–ա–կ–ե–ր–ա–ց յ վ–ե–ր–ա կ–է–ր–պ–ա–ա–ո–ց. ֆ–ա–ա–ֆ–ա է–պ–է–ր–ի–ե ա–ա–ր–ե–ր–ի–ը–է պ–ա–ա–ֆ–ե։

Gaufrier, յ–օ–ֆ–ի–ե. է–է. ե–ր–կ–ա–ֆ կ–ա–ր–կ–ա–ն–ա–ղ–ակ ն–ո–ւ–բ–ը–ա ե–փ–է–ղ–ո–վ–ը–է ե–ի–է–ր–ե–ֆ–ի–ե պ–ե–ֆ–ե–ր։

Gaufrure, յ–օ–ֆ–ը–ա–ա, է–է. զ–ո–ղ–ա–մ, ն–կ–ա–ր յ վ–ե–ր–ա կ–է–ր–պ–ա–ա–ո–ց. ֆ–ա–ա–ֆ–ա է–պ–է–ր–ի–ե պ–ա–ա–ը–ը–ա. ա–ա–ր–ե–ր–ի։

Gaulade, յ–օ–լ–ա–ֆ, է–է. հ–ա–բ–ա–ա ձ–ո–ղ–ո–վ. ա–ը–ը–է–լ ա–ր–ա–լ։

Gaule, յ–օ–լ, է–է. ձ–ո–ղ. ա–ը–ը–է։

Gauler, յ–օ–լ–է, ն. հ–ա–ր–կ–ա–ն–ե–լ ձ–ո–ղ–ո–վ (գ–ծ–ա–ռ–ն ա–ռ ի պ–ա–տ–ա–ղ ի–ա–ֆ–ա–փ–է–լ–ո–ղ). 2. ի–ա–ֆ–ա–փ–է–լ ձ–ո–ղ–ո–վ (պ–ա–տ–ա–ղ–ո–ւ ն–կ–ա–ր. (ի–ր–վ–է–ի պ–է–օ–ֆ–ը ի–է–ի) ա–ը–ը–է–լ ա–ղ–ա–ա–ա–ր–ֆ–ե։ 2. ա–ը–ը–է–լ–ը (ի–ր–վ–է) պ–է–օ–ֆ–ե–ի, պ–ի–է–ր–ֆ–ե։

Gaulis, յ–օ–լ–ի, ար. չ–ա–ռ–ա–ւ–ի–ղ ծ–ա–ռ–ո–յ ի բ–ա–ց հ–ա–ա–ե–ղ–ո–յ. պ–է–օ–ի–ֆ–ա–ի–ե պ–է–ի–է–լ–ի ա–ղ–ո–ֆ–ը ա–ի–ե ի–է–ր–պ–է–ի ֆ–է–ւ–է–ը–ա–ի ւ–ո–ի–ը։

Gaulois, oise, յ–օ–լ–ա–ա, ած. ա–ֆ. եւ ֆ–ո–յ. գ–ա–ղ–ա–ա–ա–ցի. հ–ի–ն գ–ա–ղ–ղ–ի–ա–ց–ի. 2. հ–ա–մ–ա–ր–ձ–ա–կ. յ–ա–ո–ա–կ–ա–ի–ա. ա–ն–ա–ա–ր–գ–ա–ֆ. 3. գ–ա–ղ–ա–ա–ե–ր–է–ն. հ–ի–ն գ–ա–ղ–ղ–ե–ր–է–ն. է–ո–է ֆ–ը–ա–ն–ը–ը–ւ. 2. ա–ֆ–ֆ–ի–ը–ր–ա–ն. պ–ի–ր–է–ա–ի. 3. է–ո–է ֆ–ը–ա–ն–ը–ը–ւ։

Gaupe, յ–օ–ի, է–է. ա–ղ–ե–ղ եւ ա–ղ–ա–ե–ղ կ–ին. ւ–ե–է–ի–ն ի–է–ւ–ի է–ո–ւ–ւ

Gaspiller, ւ-բէյլէ, ն. վատնել. 2. ապականել, խըշխէ, ըխլէշ ելնել. 2. պերպատ ելնել:

Gaspilleur, euse, ւ-բէյլէօր, էօզ, ած. եւ էկ. վատնիչ. օգտող. ըխլէշ ընկնէ. գեարէկ:

Gastadour, ւ-ոաշվիրայ. պինուոր հարթիչ ճանապարհայ. ծալ ալէջը ներկեր:

Gaster, ւ-գաստր, ած. ստամոքս. փորնըզ ալըճաքիչ. 2. ստամոքսի. գաստրիք ցաւ. ստամոքսի գործ ածուածը:

Gastrique, ւ-գաստրիք, ած. ստամոքսի. գործոյ գործըճալէ. գործ:

Gastrite, ւ-գաստրիթ, էկ. ստամոքսի բորբոքումն ստամոքսի գործ իւրհվէ:

Gastrolâtre, ւ-գաստրօլաթր, ած. որովայնապաշտ. պորտոյ ծառայ. չէն պօղոշ. պոռոշ գաստրօ:

Gastromance, ւ-գաստրօմանս, էկ. որովայնանայ. Gastromancie, ւ-գաստրօմանի, Հմայութիւն. որովայնահոգւոյ Թիւն. բերմէ ն-ել պրին:

Gastromane, ւ-գաստրօման, ած. որովայնամոլ. պօղոշ տիւլլէնէ:

Gastronome, ւ-գաստրօնօմ, ած. որովայնապարար. սիրող համադամ խորտկաց. պօղոշ գելէսի. լէզիզ ըռամալուր սիրող:

Gastroraphie, ւ-գաստրօռաֆի, էկ. կարան վիրաց որովայնի. գորըն ըռաքըլէնէ:

Gastrotomie, ւ-գաստրօթօմի, էկ. Հերձուած որովայնի. ներսի պրին. գործը ըռարս:

Gâté, ée, ւ-գաթէ, ած. ապականեալ. գեղծեալ. պօզուլմուշ. պալտան ելմիշ. ինչ ալըշ:

Gâteau, ւ-գաթօ, ար. կարկանդակ. քաքար. պղակունգ. հատեայ. գեօրէ. պօղաչ. ըռամար էկ:

— de miel, մեղրախորիսկ. խորիսկ. ինճիճ:

Partager le —, բաժանել զչահն. ընորը պեօլչէ:

Gâte-enfant, ւ-գաթ-անֆան, ար. եւ էկ. ապականիչ, գեղծուցիչ մանկանց. ղզի էկըզ ընորէ ղզիաչաս պալտան ելճաքան:

Gâte-métier, ւ-գաթ-մէթիէ, ար. գեղծիչ արուեստի (կարի դիւրագնի վաճառելով). (էկ+ պալտի պեհոյլա ընորէ) պենաճըն ընորը ե-ոխլաճն:

Gâte-pâte, ւ-գաթ-բաթ, ար. յոռի հաց ագործ, ծաղարար. 2. փցուն, անաւուակ արուեստ ագործ. ֆենա ե-ոխ-ոճի. ֆենա պեօրէ+ճի. 2. ղզիաչ պենաճըն ընորէ:

Gâter, ւ-գաթէ, ն. խանգարել. վնասել. ապականել. քանդել. 2. ապուռդել. 3. գեղծանալ (զմանուկն) գպրոցանօք. պօզուխ պէրպատ, խաչաղ ելմիշ+. 3. ընորը պալտան ղզիաչ+. 3. ծոհ ֆօհ եաիկ պալտան ղզիաչաճ. ղզի իւր վերին պօզուխ:

— le métier, նուազեցուցանել զչահ արուեստին կամ գլարպ կարի իմն դիւրագնի վաճառելով կամ գիմանելով. էկ+ ղզի պղտի պեհոյլա վերին ընորէ պենաճըն ընորը էկոճ ղզիաչ+:

Se —, ն. ապականիլ. փտիլ. 2. կորուսանիլ զանուն, զպատիւ. բր. պօզուլմուշ. ղզիաչ. 2. ապր պօզուղմուշ:

Gâteur, ւ-գաթօր, ար. մոլորեցուցիչ. գեղծուցիչ. պալտան ղզիաչաճը. պօզուճոս:

Gâtine, ւ-գաթին, էկ. անապատ. խոպան վայր. 2. տէր. յանուանէ ուր կարելի իցեն ծառք. վօլ. 2. օրճաճ ապուղիլոր ընորէ:

ակէտ, էգ. քաոս վիսամիջոցի գնդըմնկեցցայ.կոչնա՜ճ էնոխոչ։

Garigue, կոռիկ, էգ. խոպան. երկիր կարդ. էլևնոճիչ օվ։

Garnement, կոռնըմոկ, ած. անասուակ. սուսհակ. ոխֆիհ. ըռփըն։

Garni, ie, կոռնէ, ած. որ ունի. զարդարեալ. լի. (փէփէնէ) օլոն. (փըևըճ)ևը։

Garniment, ած. պ. Garniture.

Garnir, կոռնիռ, ն. պնդել. ամրացուցանել. 2. զարդարել. պատրաստել. յօրինել. հանդերձել. հայիմայիմել. 3. լնուլ (խծծով). պատսատակ լիր գործել. 4. շուրջ պատել. 5. լնուլ. խճողել. գրաւել. 6. պատել, դրուագել իևևրքուսա. ֆովէ, փոհոէմ կրնէռ. 2. պռնաըմոկ. ընկրըչէ կեօրմէռ. պէռպէռ. ընկճհիկ կրնէռ. փայըրմոկ. 3. (կոռ ընէռէյէ) պօլտոռրմոկ. 4. կրնրոֆընը փոռչմոկ. 5. պէր կեզէ պօլտոռրմոկ, ըռոհոռպ պոռրմոկ. կըղըլմոկ. 6. ինչ ըռրոֆընռ պէր չէյ փոփլոմոկ։

Se —, յ. պահել զանձն. պատսպարել. փնռպէյէ հըֆիչ կրնէռ։

Garnisaire, կոռնէչէռ, ած. փուխացուցիչ, ստիպիչ հատուցմանն պարտուց. պօրճռռ էօռէռիչէյէ չըր կոռէռ։

Garnison, կոռնիչօղ, էգ. պահակապանք. պահակատեղի. 2. փուխացուցիչ, բռնադատիչ հատուցմանն պարտուց. ռռհոռֆռպա ռռէկըչ. 2. պօրճռռ էօռէռիչէյէ չըր կոռէռֆէ։

Garniture, կոռնիդէռռ, էգ. կահ եւ կազմած. անօթք. զարդք. կարեւորք. հանդերձանք. 2. զարդք հանդերձից. զարդարանք. ժապաւէն. 3. հանդերձանք կերակրոց. 4. ատրք. կազմած. ապատք. 5. փայտեայ կամ կապարեայ անջրպետք իջից կամ լուսանցից գրոց. ընռֆըմ. կէչռ. լռպչըմ. ընկրնիմոն. 2. կռվող փէռպէռ. ընկչէյէռռ. պէռպէռ. գռյնռռ. չէրչռ. 3. ռռհռմէռ ընկրնիմոնը. 4. պէր ընռռիչ ընռֆըմ (փօփչռ). 5. ռռհրնկէռչէռ չրն պէրչռպէրչէրչռպէռ ռյըռճռռ օփռռն, փռռրչռն։

Garou, կռռռ, ած. խռռչական դափնի. պէր ռօյ ռպռճ։

Garouage, կռռռռճ, ած. ռռռն անռռպռմռֆեռն. օլռռր օլմպ, ֆէռֆէռէչէ նէր։

Garrot, կռռռ, ած. ուչնէրրիվարի. 2. գռռպզռն գչռռռնռ բէռռնցռ պրկէչէյ եւ կապրէյ. ռրնըռ օմռպ պռչըռը. 2. էրռռէյէռռ չէրչռ պէռռնցռ։

Être blessé sur le —, կռռռռռնէչ գհռմրռռն. ռռը ռօչռռլմռֆ։

Garotter, կռռօռէ, ն. կռշկռնդել. պնդել. պրկել. ռըֆը ռըֆը պռպչլռմռֆ։

Gars, կռռ, ած. պռռռռնի. փէչէ ֆռռչը ռռչռֆ։

Garus, կռռէռռ, ած. պռռռռռն ռռչռռռկ. ոպչէյց ըռռպչէլի իռչ վռռն ռռռռմքսի. փռռ էռռէրէ։

Gascon, onne, կռռֆօչ, օն, ած. եւ էֆ. Գռռկռնիռցի. 2. պռրճռւկ. կռռֆօռէռչը. 2. էօյէռռէռճէռ։

Gasconisme, կռռֆօռէչմ, ած. գռռկռնեռն ռռռցռռճ. կռռֆօռ էռէչէռռմը։

Gasconnade, կռռֆօռռռռ, էգ. մեծռռռռռմռֆիւն. ռռձնռռռռֆիւն. ռէօպէռրչէռռչ. էռռֆիւն. պէօպէռրչէռռչ. էօյէռռչ։

Gasconner, կռռֆօռռէ, չ. խօռռչ իւրրեւ գԳռռկռնիռցի. 2. պռռռճռչ. մեճռռռռռչ. կռռֆօռռէռչը կէպէ չռֆըրֆը էռռէռֆ. 2. պէօպէռրչէռռչ. ռըչռ հռռհմռֆ։

Gaspillage, կռռֆէյչռռճ, ած. վռռռռռմքիւն. ընէչֆ էռռչ. էռռռֆ։

Se —, ɔ. զգուշանալ. պահել զանձն. ապահովիլ. ելևէջ ունել։

Garde-robe, կարտ-ռոպ, էգ. տուն, սենեակ պատմուճաց. 2. հանդերձք. պահեստիք. 3. ձեմիչ. 4. բոյս պահիչ ի ցեցոյ հանդերձից. կուլտ ապրելոյ ձևի, օգտ. 2. բառպ. կուլտալ. 3. մեջ. 4. բառպոյը կիվէրճն հէքեր կուխն ֆիրան։

—, ար. առիքած. միջապատ. փոսրիկ։

Gardeur, euse, կարդօռ, էօզ. ար. եւ էգ. հովիւ. պահապան. չոպան. ոչխարի։

Gardeur de cochons, խոզապահ. փոռոզ չոպանը։

Gardeuse de vache, կին անդեորդ. կնիկ չոպանը ֆորը։

Gardien, enne, կարդիէն, էն, ար. եւ էգ. պահապան. աստիկան. պաշտպան. 2. տեսուչ, վերակացու արհեստից Ս. Փրանկիսկեայ. ոչխարի. նահապետ. հովիւ. 2. բահիպլեր նոպէտը։

Gardiennat, կարդիէնա, ար. վերակացութիւն արհեստից Ս. Փրանկիսկեայ. բահիպլեր նոպէտլըք։

Gardon, կարդօն, ար. ասիատակ ձուկն ինչ գետոյ. պէր նեվ պօլըք։

Gare, կառ, գնդ. ի բաց կաց. 2. զգայլ լեր. երկիր (ի գաւազանէ). 3. վայ. ահ վ'ըղ. պէր կարաֆա'. 2. տեղն. փօրթ. 3. ըմ։

Gare, կառ, էգ. խորշ ինչ առգետեզերբ վասն նաւակաց. լայ փօյըզընտա կայըքխանի։

Garenne, կառեն, էգ. արգելոցք ճագարաց. տափ խուզընտը ապրելոյճաև էր։

Garennier, կառենիէ, ար. պահապան ճագարաց. տափ խուզընտը փօրօյտճռռռռ։

Garer, կառե, ն. մուծանել ի խորշ, կապել (զնաւակն).

(փայըզը) էօյռ կրտճք, պաղլամֆ։

Se —, ɔ. զերծանել, գալ յաչին կողց. 2. պգուշանալ. փըզըյա կրտիլըք։ 2. ապրընտճք։

Gargariser, կարկարիզէ, ն. ողողել զկոկորդն. ղարղարա եմիլ։

Gargarisme, կարկարիզմ, ար. ողողելն զկոկորդն. 2. ջուր բժշկական վասն զկոկորդն ողողելոյ. ղարղարա եմիլ։ 2. ղարղարա եդիճէ ռաա։

Gargotage, կարգօթաժ, ար. կերակուր ապատղի, յոռի. էյռ, ֆէնա նեմիչ։

Gargote, կարգօթ, էգ. յոռի, գոզն պանդոկի. էօզ նառ։ պայաըզ, ուլտի ապէ։

Gargoter, կարգօթէ, ն. յաճախել ի գոզն պանգոկի. 2. ուտել եւ ըմպել խառնակ կամ անմաքուռ. պայաըզ ապէ։ նահապետ վարճք. 2. էյռ նեմիչեր նեմիչ։

Gargotier, ière, կարգօթիէ, ԷՐ, ար. եւ էգ. աշխարհաւանդիկ գձուձ. անմաքուռ խոհավաճառ. էօզ նառճռռ. էյռ ապէ։

Gargouille, կարկույ, էգ. քերան խողովակի, աղբեր. օլ։ճ, էրէվ ապէ։

Gargouillement, կարկույէմէն, ար. կարկաչուձն, խռխռոյանք (կոկորդի, առաջմարքի, աղեաց). (պօղուլ, պոփ, ֆորըն) էնրիկըլտըճք։

Gargouiller, կարկույէ, ն. ժբխիթեցուցանել մանկանց զջուրս. ղճռռելըր ռաափ նըճռել ուժեալ օյնաճք։

Gargouillis, կարկույլէ, ար. խռխռոյանք ջուոյ բխելոյ ի բերանոյ աղբեր. ղարղարըճք։

Gargousse, կարկուս, էգ. փամփուչտ գնդըմնկեցաց. ֆիշէ նաքճռռ։

Gargoussière, կարկուս-

Monter la —, պահ ունել· Նվագեի պես լինել։
Prendre —, զգուշանալ· ուշ ունել· ասիրտոք· տիեզերի լինել։
N'avoir —, հեռի լինել (ի խաթրեդ)· (ալտերմոպան) իշրոք օլմաք։
Se donner —, կամ de —, զգուշանալ· ասիրտոք։
Monter une — à qn., առատկանդ, պատուհասանդ առնել· ետէբէլ եղիր։
Être, Se mettre, Se tenir sur ses gardes, անձնապահ լինել· ի զգուշի կալ· ասիրտոք· խրիդոմ էլէրե օլմաք։
— nationale, ազգային զօրական կամ պահապանք· գնէլի հոհոթէլտը։
Garde, լոթ, ար· պահապան· վերակացու· առաքան· նազըր· էօրօյճո։
— national, ազգային զինուոր կամ պահապան· գնէլի նէֆերի, հոհոթէլը։
Garde-bois, լոթ-պոռ, ար· պահապան անտառաց օրման պէճիի։
Garde-boutique, լոթ-պոռթիք, ար· պահապան խանթի· վաճառք անվաճառք· առիւշտան, գնէ-էրէկեն խոխան մալ։
Garde-chasse, լոթ-լոռ, ար· պահապան որսոց երէոց· ոլ պէճիի։
Garde-corps, ի Garde-fou.
Garde-côtes, լոթ-էօթ, ար· եզերապահ զօրք, նաւէ-լէլը պէճիլէրի· եշլը պէճիի լին։
Garde des sceaux, լոթ պէ ոօ, ար· կնքապահ· կնքապահ· գնհի-էրթար· առհի գի-հրի հի-մայոն։
Garde-feu, լոթ-ֆէօ, ար· երկաթի ի վանդակապատը կրակարանաց· օճաղէն պէճիր ֆէֆէի։
Garde-fou, լոթ-ֆոռ, ար· ճնօտ, վանդակ (կամրջաց)· գնհոռ· ֆոռթէլըֆ։
Garde-magasin, լոթ-մաղազէն, ար· չուխմարանապետ· մոդար եղիի։
Garde-manche, լոթ-մանշ, ար· պահպանակ (ձեռնոցաց· ֆօլչէ։
Garde-manger, լոթ-մանժէ, ար· շուխմարան· մնասան (կրակարոց)· 2· գարան, պահարան (կրակարոց)· գնհէր· 2· ևնհոթ պօլոզը։
Garde-ménagerie, լոթ-մէնաժըռի, ար· պահպանութիւն գարադղի անասնոց· հոյվանոնէն պէճիի։
Garde-meuble, լոթ-մէօպլը, ար· պահարան, պահեստ կահոյց եւ կարասեաց· եվնա ասիլյոճաք, էօյոճաք ևէր։
Garde-note, լոթ-նոթ, ար· նոտար· պահպանի գործոց· գնհոհոթ հոֆէտը։
Garde-pêche, լոթ-բէշ, ար· ասոհկան ձկնարասիճեան· դաշէթ նազըրը։
Garder, լոթէ, ն· պահել· 2· հոգալ· ծառայել· սպաս ունել· 3· դարմանել· յանձանձել· ունել զպահպանութիւն· ն· զգուշանալ· պահ ունել· 5· պաշտպանել· պատսպարել· ասիլմաք· ևնհոմաք· 2· պահմաք· ևշնհէրնէ ևրնհոթ· 3· պէճլնհոթ· էօյգրմաք· ևնօզևրնհոթ· ն· ասէքնհաք· էօրօռնհոթ· պէճլնհոթ· 6· հնհոյնէ, հշնհ ևրնհոթ։
— la fièvre, ունել ջերմի ընդհարած· օշնհոռան պալ ալմոմաք· պէր պէճլնհ ասնհոռը օլմաք։
— prison, կալ ճեալ ի բանտ· հոհոռոռ էօլմաք։
Le — à qn., La — bonne à qn., ոխս պահել· ղարեշ պալնհոմաք։
En donner à — à qn., հատառացուցանել· ևնանըռմաք։
— de mulet, սպասել ընդերկար· ևեր պէճլնհոթ։

ջագիւտ պարծանք. պանդո-
կեցեան նէ տեղը-ն տեսչե-նին:

Gantelée, ս. Campanule.

Gantelet, [gɑ̃tlɛ] ա. զրա-
հեայ, երկայնեղէն պահ-
պանակ ձեռաց. 2. պատան
ձեռաց. 3. մաշկեայ ձեռա-
նոց արուեստագիտաց. տե-
սիր նշտիկն. 2. դիր նէ՛ն իւ
գործը, առեղծը. 3. նշմարիտ-
ին տիրին նշտիկին:

Ganter, [gɑ̃te], ն. արկա-
նել ձեռս ի ձեռս ուրուք.
նշտիկն կը տեսնիս:

—, ն. բարեաբ յագչել. քաջ
պատշաճել. նշի օշմե՛ն տեսնես:

Se —, ր. ագանիլ ձեռս.
նշտիկն կը տեսնիս:

Ganterie, [gɑ̃tʀə-ri], ձեռ-
նոցարուեստ(իւն. արուեստ,
վաճառականութիւն ձեռնո-
ցաց. նշտիկնիկ:

Gantier, ière, [gɑ̃tie, ɛ՛ռ.
ա՛ր. եւ ած. ձեռնոցաբար.
ձեռնոցագործ. նշտիկնեի:

Garançage, [gառɑ̃sɑ՛ժ, ա՛ր.
ներկանեալ տորթիւ. գեղեցիկ
պոյոյտ պոյոյմամբ:

Garance, [gառɑ̃s], ած. տո-
րթն. գեղեցիկ պոյոյ. գեղեցիկ
պոյոյմամբ:

—, ած. ներկեալ տորթիւ.
գեղեցիկ պոյոյտ պոյոյնիկը:

Garancer, [gառɑ̃se], ն.
ներկանել տորթիւ. գեղեցիկ
պոյոյ նշտ պոյոյմամբ:

Garant, ante, [gառɑ̃, ɑ՛նթ,
ա՛ր. եւ ած. երաշխաւոր. տեսնես:

Garantie, [gառɑ̃ti], ած.
երաշխաւորութիւն. երաշխ-
ա. 2. հաստատուն ապահով, ապա-
ստ. տեսնես. նշմարիտ:

Garantir, [gառɑ̃ti՛ռ], ն.
երաշխաւորել. յերաշխի տա-
նել. լինել երաշխաւոր. 2.
հաստատել. յապահով գոր-
ծել. 3. պաշտպանել. պատըս-
պարել. ազատել. տեսնես օգ-
նել, պատրաստ. 2. ծանրնե-
լով. նմին նշմարիտ. 3. գործ-
ընկեր. հետիոտ:

Garbure, [gառբիւռ], ած.
թան ի հացէ, ի կաղամբէ.
նշտիկ. լոհանոց պըտուղ:

Garbin, [gառբէ՛ն], ա. հողմ
հարաւայինն արեւմտեան. գո-
նէ ցօդ:

Garbon, [gառբո՛ն], ա. արու
կաթաս. նշտիկ տեսնես:

Garce, [gառս], ած. բազ-
ձնդեղ. օգնական:

Garcette, [gառսէ՛թ], ած.
առաստան ի հին չափածոյ.
նշտիկնեբերեն նշմարիտ-ին ած:

Garçon, [gառսո՛ն], ա. ուսա-
արու մանուկ. 2. մանուկ.
պատանեակ. 3. ամուրի. 4.
առաստաբ. 5. մանուկ. ծառայ.
ապատաւոր. նշտիկ նվաստ.
օգնական. 3. ցնծասէր. տեսնես
նշտիկ. 3. նշմարիտ. 4. դիր առեղծ-
ծա ձանձիս. 5. առնական նշտ-
նիկնիկ:

Garçonnière, [gառսոնիէ՛ռ,
ած. աղջիկ սիրոյ պատանեւ-
կաց կամ ար յամախտ առ-
պատանեան. տեսնես ձանձրու-
ցիչ նշտիկնին գեղ:

Garde, [gառտ, ած. պահ-
պանութիւն. հոգ. խնամք.
պատսպանութիւն. 2. պա-
հակապահք. պահակ. 3. ան-
ձնապահք. 4. պահ, պահ-
պանութիւն զինուորաց. 5.
ապատակ ձնընդպանի. 6.
զգուշութիւն. 7. երկնէր
գաստապանի (արոյ). 8. ապի-
տակ քարտ ի ակզբան եւ ի
վախանի գրոց. գործոն.
հընձիչ նշմարիտ. պահ-
ման. հետիոտ. 2. գործաղ-
ծող. 3. նշմարիտ առարկի. 4.
նշտիկնիկ. պահակ. 5.
ապատակ պահպանի գործոյ
գործ. 6. առնչիտ. տեսնես
հընձիչ. 7. (գեղջ) գերապահնէ. 8.
տեղացն պահանջ ընդունար ի
գործոյ պահպանի գործոյ:

Être de —, լինել պահակի.
2. ակել. պահ ունել. առե-
նանչիտ. առեղծվածոտ նշտիկ-
ծ. 2. նշմարիտ օշմե՛ն. տեսնես:

ար, տանդ սասուիկ ունի գինա. Լէ՛ոդրիւնի տէր ֆօրֆա՜ խոխօդ ոըշխա ծնա՜ ֆա՜լբասըլ։

Galopin, ի՜լօբէն, ած. մանուկ աւազընդակ, ընթացիկ. 2. ապաստաւոր խոհակերոցի (չարքաշնիս). 3. մանուկ սասհակ, շաղաշաւաս. սոբայոդ սա՜լած. 2. խոհած. 3. լէ՛ֆէնը, խօլօդած լօճած։

Galoube, ի ի՜լու՜դ, ած.

Galoubet, ի սրինդ երեք-ծակեանց. ի՜լդեվէլի ֆլու՜րիս։

Galuchat, ի՜լի՜լ, ած. մորթի ընդհատ. սա՜ տէրտի սեբրի՜ն։

Galvanique, ի՜լվանիք, ած. գաղուանեան. Ղ՜լվանիք։

Galvanisme, ի՜լվանիզմ, ած. գաղուանեան եղեկարականուիծիւն. ֆա՜վվէ՛ին Ղ՜լվանիֆիլ։

Galvauder, ի՜լվօդ, ն. սասսակած առնել. կշտամբել. 2. վեր ի վայր հարկանել. խանգարել. եղծանել. էսբէզ եմ՛ֆէ. սեբեր՛լէ՛ֆէ. 3. ուլի ֆ՜ոբ եմ՛ֆէ. զօրֆէ։

Gambade, ի՜նդա՜դ, ի՜ֆ. վազք. սասուսին. ոըլբա՜մա. ոբլա՜մ։

Payer en gambades, խուսափել, ի բաց սասնալ ի խնդրոյ իմեք ծաղռ բանիւք. ուլէ տի՜ալն ֆէլա՜ղնան լոբի՜ֆէլի ֆ՜ալած վերմէ։

Gambader, ի՜նդա՜դ, ն. սասսասել. վազվազել. ոբլբա՜մէ. ոբլա՜մէ։

Gambage, ի՜նդա՜ժ, ած. սուրբ, մաքս գաբեկոդ. ոբֆա՜ոդա՜ վերմէ, ի՜ոբլա՜ֆ։

Gambiller, ի՜նդիլի՜ե, ն. սասսանել, սասրուբերել զասրանան. ոդֆլըբըը, դա՜ֆ՜ոբլբըը ոբլբա՜մ։

Gamelle, ի՜մել, ած. սկաւառակ փայտեայ, պնակ (նաւավարաց, զինուորաց). պի՜ֆ ֆ՜ոբան գանած։

Gamin, ի՜մէն, ած. մանուկ սասհակ, շաղաշաւաս, ընդվայրասուն. մանուկ. լաֆբէն, խօլօդած լօճա՜ֆ, լօճա՜ֆ։

Gamme, ի՜մ, էֆ. գանկամ սոսինաց եղած չարական ձայնից. ֆէնդրի՜ֆ եվան. մա՜սէֆ նէ՛ա՜նէրինէն լէվէնէ։

Changer de —, փոփոխել զբարբառ, զընթացս. հէ՜ոբ. ֆոֆոմ՜ը ոբէոյէլիէրմէ։

Chanter la — à qn., սասսակած առնել. ֆ՜ոբէն ոբ՜ֆ՛. ոդ՜ոբ վերմէ։

Gamologie, ի՜մոլօջի, էֆ. ճաոք ամուսնութեան. նի՜ֆ՜ոբ դ՜ոբ։

Ganache, ի՜նա՜լ, էֆ. սասրին ծնօտք ձիոյ. 2. պանդղոյ. ֆ՜ոնձրամիտ. ոբէն ալ լէ՛նէ՜ֆ. 2. ոբ՜ոբ. դ՜ֆ՜ն։

Ganglion, ի՜գլիօն, ած. հանդուցք, կծիկ ջղաց. 2. այսուհետ ինչ անցաս. ոբէոյ եօրլի՜ոբ, ի՜սոլը. 2. ոդրբոդ, ած։

Gangrène, ֆ՜ոլի՜ֆ, էֆ. խլիրդն. փտութիւն մսոյ. ոբէլէ. նի՜ լէ՛ոբ՜ֆլէ՜ֆ։

Gangrené, ée, ֆ՜ոլի՜ֆէ, էլ՜ֆ. ախտացեալ զխլիրդն. փտած. ոբէլէլէ. լէ՛ոբ՜ֆ՜ֆ՜ոլ (ֆօլ)։

Gangrener (se), ած ֆ՜ոլի՜ֆնէ, յ. ախտանալ զխլիրդն. փտել (մսոյ). ոբէլէ էլէֆնի՜ֆ ոդրբոդ՜ֆ. (ի՜ֆ) լէ՛ոբ՜ֆ։

Gangreneux, euse, ֆ՜ոլի՜ֆէոյ, ֆօլ, ած. խլրդնական. փտական. ոբէլէլէ. լէ՛ոբ՜ֆ։

Gangue, ի՜լի, էֆ. հող կամ քար միասդաց ի բոմբ. մա՜ոբէնի պէ՛ոնլէֆ ֆ՜օֆբոդ։

Ganse, ի՜ն, էֆ. լար, ժապաւէն ի յօրինել օդա ճաբասմանդից. 2. օղ ճարասմանդից. նլէ՛էլէ՛ֆ ֆ՜այ՜ոն. 3. էլէ՛ֆ։

Gant, ի՜մ, ած. ձեռնէք. ձեռնոց. ֆ՜ոլի՜ֆէն։

Jeter le —, ի կռիւ կոչել. ձայնասուր լինել. ֆէոյի՜ֆ, ֆ՜ոյ՜ոն ոդ՜ոբ՜ոբ։

Vous n'en avez pas les gants, չես գոռ առաջին ի տալ գայթհասդդ. չեն քո յաոա-

Galérien, լ–լէր–իէն, ար. գերի ցանկասուս. կ–իւիէրէն, ի–ր–է–ի–ե օլան գ–ոյ–կն։

Galerne, լ–լ–ե–ռն, էթ. հիւսիսային արեւմտեան հովմ. գ–ռ–ը գ–ր–ա ի–է։

Galet, լ–լէ, ար. կապիճ առ. ափն ծովու. 2. խաղ մ–ղ. լ–փ–ը–լ–ը–ը. 3. գէր–ն–է օյ–ն։

Galetas, լ–լը–թ–ա, ար. վերնայարկ. 2. գ–ռ–ւ–ձ բնակարան. ի–ա–ն է–լ–ի. 3. պ–յ–ա–ը–ը մ–է–ս։

Galette, լ–լ–թ, էթ. նկան. գրասակ. 2. պաթ–ղ–ա–մ–ա. կ–կ–ու–ծ հաց. է–է–ե. ֆ–օ–գ–ա–լ–ա. 2. գ–ա–լ–ի–ա. գ–է–ո–ի–ն։

Galeux, euse, լ–լ–ը, ը–ծ–ւ, ած. քոսոտ. ա–յ–ա–ղ–լ–ա։

Galimafrée, լ–լ–մ–ֆ–ե, էթ. խորովեալ յօշածոյք ի յատելուածոյ մսոյ. ա–ր–ն–ն ի–ի–ե–ն օլան ֆ–ա–ո–ր–մ։

Galimatias, լ–լ–մ–ա–ց–ի–ա, ար. խառնիխուռն բանք. բաջազանդք. խառնակուճիւն. ֆ–ր–ֆ–ո–ր–ը–լ, ֆ–ֆ–ն–ո–ռ–ո–ղ, ա–ն–ո–ա–ե ա–օ–ղ–լ–ը–ր. ֆ–ր–ֆ–ո–ր–ը–լ ն–ի–ե։

Gallon, լ–լ–օ–ի, ար. նաւ ինչ. ա–ա–ն–ի–ա–կան. գ–լ–ը–օ–ն։

Galiote, լ–լ–ե–օ–թ, էթ. նաւակ հինից ծովու. 2. նաւակ գ–ա–ց. գ–ո–բ–ա–ն լ–ի–ր–ի–ր–ի–ե. 3. լ–յ ե–յ–ը–ղ–ը։

Galipot, լ–լ–ի–փ–ո, ար. ռեւսին չոճի. լ–ա ա–ե–ղ–ը–ը։

Galle, լ–լ, էթ. քար, եղունգն անկոց. 2. գ–ղ–ա–ր. ֆ–կ–ա–ն ա–ր–ա–ռ, գ–ա–ր–ե–ղ–ը–ը. 2. ֆ–ա–ը։

Gallican, ane, լ–լ–ի–ա–կ–ան, ած. գաղիական (եկեղեցի) · ֆ–ր–ա–ն–ա–է, ֆ–ր–ա–ղ–ը–ը–ն (ե–կ–ե–ղ–ի)։

Gallicisme, լ–լ–ի–ս–ի–մ, ար. գաղիականութիւն. գաղիական ասացած · ֆ–ր–ա–ղ–ի–ս–ի–ս–մ–ը. ի–ա–կ–ի–ւ–ե–ն ֆ–ր–ա–ն–ա–է։

Gallinacés, լ–լ–ի–ն–ա–ս, ար. յ–ե· ազգք հաւուց. ի–ա–ո–ք ա–յ–ա–ո։

Gallique, լ–լ–ի–ք, ած· գ–ղ–ա–ր–ա–կան· 2· գ–ա–գ–ա–ա–ա–կան· ն–ա–ն–ի գ–ա–գ–ղ–ի–ա–ց–ա–ց. ֆ–ա–ը–յ–ի· 3· ե–ա–ի ֆ–ր–ա–ն–ը–ա–լ–ը–ր–ը։

Gallon, լ–լ–ո–ն, ար· չափ մը (գինւոյ)· լ–ւ–ն· ա–ն–լ–ի–ե։

Gallophile, լ–լ–ո–ֆ–ի–լ, ար· գ–ա–ղ–ի–ա–ե–ր· ֆ–ր–ա–ն–ը–ա–լ–ը–ր–ը ս–ի–ր–ող, Galoche, լ–լ–ո–շ, էթ· վերինն հողամ–ա· հողամ–ա–փ ի վ–ր–ա–յ հողամ–ա–փ–ի· 2· մ–յ–ի ինչ· է–ո–ի ե–ի–ե· 3· ս–ի–ե օ–գ–ա–ն է–ո–ւ–է– գ–ւ–ի–ն գ–է–ր ա–յ է–գ–ա–ը–լ։

Menton de —, ծ–ն–օ–ա ե–ր–կ–պ–ի կար եւ ա–ր–ա–ծ–պ–ր· ա–գ–ը–ն է–յ–ր վ–ի· ա–վ–լ–ի–ր վ–ե–ն–ի։

Galon, լ–լ–ո–ի, ար· ժ–ա–գ–ա–է–ն (լ–պ–ա)· (ե–ա–ւ–ի) վ–ե–ր–ի–ա։

Galonner, լ–լ–ո–ն–ե, ն· ժ–ա–գ–ա–ն–ն–ե–լ· վ–ե–ր–ի–ա ի–վ–լ–ե–ր–ե· վ–ե–ր–ի–ա–վ–ի–ե–ի։

Galop, լ–ւ–ը, ար· ի լ–ո–ր ա–ր–շ–ա–ւ–ա–ք ձ–ի–ց· 3· կ–ա–ք–ա–ք ինչ եւ ե–ր–գ հ–ա–ն–գ–ա–ր–ա–կ–ան· գ–ե–օ–ր–ի ն–ա· գ–ե–օ–գ–ե–ր–ա–ց–ե ե–օ–լ–ո–ա· 2· գ–է–ր ն–վ ա–ա–ն–ի ա–ա–ե–ր· ա–ե–ր–ե–ր–ա–ց–ե ե–ո–ւ–ր–ա–ը վ–ի ֆ–ա–ե–ր։

Aller, Courir le grand —, ե–ր–թ–ա–լ, ր–ն–ի–ա–ն–ա–լ չ–ա–ա–գ–ա–ա· ա–ե–լ–ե ի–ա ի–ի–ն–ի–ե, ե–օ–լ–ե–ի։

Il s'en va le grand —, յ–ե–ա ա–ա–կ–ա–ե ժ–պ կ–ո–ի–ա–ն–ե–ա–ց–ի· լ–ե–ի ի–ի–ն–ե–ա գ–ե–ո–ե–ր, գ–ի–լ օ–ը–ո–ր։

Galopade, լ–ւ–ը–ա–ե, էթ· ի լ–ո–ր ա–ր–շ–ա–ւ–ե–լ–ն ձ–ի–ց· 2· գ–ա–գ–ք մի ձ–ի–ց· գ–ե–օ–ր–ի ն–ա· ի–ի–ն–ե· 3· գ–է–ր գ–ե–օ–գ–ե–ր–ա–ց–ե ա–ե–ր–ե–ր· ո–ը–ր–ո–ա–ը։

Galoper, լ–ւ–ը–ե, ը· ա–ւ–ր–ա–լ· վ–ա–գ–ե–լ–ի լ–ո–ր ա–ր–շ–ա–ւ–ե–լ ձ–ի–ց· 2· ճ–ա–գ–ե–լ· ե–ր–ա–ք ը–ն–ժ–ա–ն–ա–լ· գ–ե–օ–ր–ի ն–ա· ի–ի–ն–ե· 2· ա–ի–ւ–ե ի–ի–ն–ե· —, ն· ա–ր–շ–ա–ւ–ե–ց–ա–ն–ե–լ գ–ձ–ի· 2· խ–ն–գ–ե–լ գ–ը–ը յ–ա–ա–ի–ն–պ–ն ա–ե–գ–ի–ս· 3· հ–ա–յ–ա–ճ–ե–լ· գ–ն–ա ա–ն–գ–ի–լ· գ–ե–օ–ր–ի ն–ա ֆ–օ–ւ–ո–ա–ը–ր–ժ–ե· 2· գ–է–ր–ե–ի–ի հ–ե–ր ի–է–ր–ե ա–ր–ժ–ե· 3· ֆ–օ–լ–ը–ա–ե։

La peur, la fièvre le galope,

չնուիթիւն. 4. բանք տարփականք, փազաքչանաց. 4. պարգեւ. ընծայ. լիմոֆէրի. էվէրէլէյէ. 2. խալիթալանմա. դիմիթրէլէյէ. 3. տպէուլէլէյէ. ուէ ալէֆտալը. էնէտիլմէլէյէ. 4. ուլէյէ, խօլմախ-ներօզ. 5. հեռչեր. հէգեր։

Galantin, խալանթէն, ար. անհամ պչրոզ, ծաղրալից քծնող, կանանց. վէնէկէրէ ինհըշտմ ուիրինէն, խալ խոթլանուն։

Galantine, խալանթին, էգ. խորտիկ ինչ ի մսոյ հնդկահաւու. հէնց խուռաբ երինուն պէր նէվ խառ։

Galantiser, խալանթիվէլ, ն. ծաղրալից ինի օրինակաւ քծնել առ կանայս. ասօֆ պէր խուրչ էվ վէնէկէրէ ուիրիսինի, խալխոչանմաֆ։

Galaxie, խալաքսի, էգ. ծիր կամիին. յաղդագ. ասման օղրուրը։

Galbanum, խալպանում, ար. քաղբան. խիժ ինչ. ֆոռնը։

Donner, Vendre du —, յուսացուցանել ընդունայն խոստումամբք. սնոտի յուսով ի արիթափուցուցանել. պալ պօլօնու ասմաբուրմաֆ. պալ խօչալը ավօնոսրմաֆ։

Galbe, խալպ, ար. ուռաւցիկ քաղաքակուիթիւն կամ փոր (սեանց, վանդակաց). (ուրէխէկէրին, ֆորմալէսէլուրը) խոռուրուչ ֆոռորիբուլը հեռնախ։

Gale, խալ, էգ. քոս. ասյուղ։ Il n'a pas la — aux dents, կարի չատակեր է. պէլէկէրէ խօրուչուղ. էկէ չօֆ խէր։

Galé, խալէ, ար. վայրի մըրտենի. պէր նէվ ագաճ։

Galéace, ի խալէաս, էգ.

Galéasse, յցականաւ մեծ. ֆալիան. պէր նէվ պէսկեռ ևիրիկէր։

Galée, խալէ, էգ. տախտակ գնելոյ ի վերայ գնչնադիրան տազեալս. պատառ խառնիճ տիլէնելու խօշլաղրը ֆօմ իչէն պէր խոխիճ։

Galefretier, խալֆըթիէրի, ար. այր գնուճ, ահնիչ. պալչէ. ոսյալը վէռճ։

Galéga, խալեկա. ար. տունկ ինչ. վերէ ուռուլը. պէր նէվ ֆիճառն։

Galène, խալէն, էգ. կապար փայլուն. կապար ծծմբաքարածն. վէռուռֆուրալը ֆոռորառն։

Galénique, խալենիք, ած. դաղենեան. ըստ պայմանի Գաղենեայ. ճալէնուռս խոռչընճա։

Galénisme, խալենիզմ, ար. գաղենեան պայման, վարդապետութիւն. ճալէնուռոռալօզ, վրհկիճ։

Galéniste, խալենիճ, ար. գաղենեան. արքանեակ, աշակերտ Գաղիանոսի. ճալէնոճ. ճալէնուռ գռհկիճ։

Galéopsis, խալեոփսիս, ար. ժանգահոտ եղէգ. վայրի կանեփ. պէր ոյ ֆիճառն։

Galer (se), ուչ խալ. յ. քորել. քոչքոռել զանձն. ուչընճաֆ։

Galère, խալէռ, էգ. ցակառաւ. պատերազմի նաւ. 2. պատիժ ի մէի ծառայելոյ 3. քերիչ (անագի). էկէրիչի. 4. ուէրէյէ աւնռ. ուէրէյէ. 5. (ֆալս) բնակարան։ Vogue la —, գինչ ինչ եւ դիպիցի. նէ էլ օլուրսա օլսուն։

Galerie, խալըէ, էգ. սրահ, գաւիթ ճեմելոյ. 2. փող. անդք նեղ եւ նռաբ. 3. ժողովածոյք սրահ պատկերաց. 4. ամֆռա. քաղցց. 5. վերնատուն. 6. տեսօղ. հանդիսատեսք. 7. գետնափոր ճանապարհ. ևէչմէկ ասպառն ատֆռ. ֆօլռալ. 2. տար ևէչնէ. 3. խռվէրճանէ. խռվէր գեմռուռը. 4. ևէռնէ պատֆռ. ուէրէ. բոփ. 5. ևօֆռալը ֆօմ, խանէ պուլ. 6. ուէյնէրնէրէ. 7. ևէռ ուլէնտա ևօլ

լաւատար · լաւ· լեր · 2· շնչէի· պերճոյ։
Être un peu —, լինել գուարթամտաշաւղ ի գինւոյ · լաւքեր ինչ օլմել։
Cheval —, ձի անասնի եւ անիմամբ (ի կնիքս)· կոխիչ վի եւրոկ —ն։
—, ած· գուարթագին· լեռնկոչ։
Gaïac, յայտ, ար· գաղտկիական փայտ· պիր նեղ—ագճ։
Gaiement, կերկի. գուարթութեամբ· գուարթագին· լաւլաբար։
Gaieté, կերպ, ից· ցնծութիւն· գուարթութիւն· 2· կատակ գուարճալից· լեռնկոչ· 2· լաւ· լեռնի։
De — de cœur, կամաւ եւ ամանց ինչ պատճառանաց· աւ ֆոռլեռնօգոան· հանառուն։
Gaillard, arde, յայլաա, ատ, ած· ծաղրածու· գլուարթ· գուարթագին· համարձակ· 2· առաղջ· առոյգ· զօրաւոր· 3· յանդուգն· նոքանչան· վատնդալից· 4· իմեթիւեամբ· լերկնկեր· լեռնկոչ· 2· լաւ· լաւ· ուրկեր· 2· գինի· լիսաւ եավի· ֆաւվկոչ· 3· պաուլը· անկոգ· 4· խոֆկի պաւլը։
Vent —, հողմ ցրտաշունչ· խառատունչ· պեռկն· լեռուկոչ լր·ալեաւ։
—, ար· — d'avant, d'arrière, բարձառանգակ յառաջակողման կամ խելաց նաւու· կերկն դաւ խոօտ եըլ խոֆընաւկ պեռտ։
Gaillarde, յայլաատ, կե· կաքաւք ինչ· 3· ազգ ինչ նշանագրաց գրոչմելոյ· պիր ին—րլեա խօրա· 2· պիր նեվ ֆաւնակ հաւրաֆտ։
Gaillardement, յայլաատ·պ՚ւոյ, ից· գուարթութեամբ· ցնծութեամբ· 2· յանդուգն· յախտան· առանց խորհրդոյ· լաւլաբար· 2· պաուխնախ· եերվաւլաբար։
Gaillardise, յայլաատիլ· կե· գուարթամտութիւն· ցնծութիւն· կատակ· լաւլաբ· լեռնկոչ· չեռլաֆ։
Gaillet, տ. Caille-lait.
Gaiment, տ. Gaiement.
Gain, կեղ, ար· շահ· օգուտ· 2· յաղթութիւն· առաւելութիւն· փոպանճ· ֆայիդ· 2· լեռնկոչ· խոպիաֆլեռ։
Gaine, կեռ, կե· պատեանք· ֆըն։
Gainier, կեռկը, ար· պատեռնագործ· ֆըռնը։
Gaïa, յալ, ար· հանգէս· ուրախութիւն· 2· մեծախորհուրդ սեղան· խրախուճանք· խըռնկոյր· գինեվի· լեռնկոչ· 2· պաֆկի։
Galamment, յալաման, պ· վայելչապէս· ազնուագոյնս· 2· ճարտարութեամբ· հանճարով· լաւկեռնկոչ· վերջաֆկի կալեռնկոչ· 2· հնարէր եւ—ֆելաֆկի։
Galant, ante, յալ, անտ· անկեղծաւոր· անհնդակ· հաւատարիմ· բարեբարոյ· 2· հաճոյ· վայելուչ· ազնուական· մեծապայծառ· 3· չքաղիր· քծնող կանանց· իգասեր· տարփական· աֆըվերտան· հիլեռկոչ· ատոփ լեռկնոչ· լաւկեռ· 2· խօլ· ըռնկ· լեռկոչ· կեռվեռ· 3· պուռնեռկ· լեռկոչ· ուշըեր։
Un vert —, այր կայտառ եւ քծնող կանանց· լաւքեռտ վի վենոռն պեր ատա՛։
Femme galante, կին տարփասէր· շնացող· ուշեռլը· լեռնաֆեռ ֆոռը։
—, ար· համանի· սեղեխ· 2· այր խորամանկ, ենդգաւար· ուշըեռ· ուլտոռեռ· 2· ֆոռնաա· կեռլեր։
Galanterie, յալանդերի, կե· մարդասիրագոյն բարք· ազնուականութիւն· բարեբարութիւն· 2· քծնիք· պչրանք· տարփանք· 3· անարժան, անպատշաճ քնատնութիւն· տարփական հաղորդութիւն·

Gadoue, [ɡ]ատու, [ն]. աղբ կղմնոցաց. [կ]երուկ գ-[ր]տ-ր-[ե]ը։

Gaffe, [ɡ]ֆ, [ն]. կարմիր. ակիռ. [ս]ֆրին [ս]ֆ-[ս]կ[ե]ալ [ե]ամ[ե]ա։

Gaffer, [ɡ]ֆ[ե]ր, [ն]. ունել ակիշօք. [ե]ամ[ե]ալ [ր]ա-[ր]մ[ե]։

Gagate, [ɡ]ա[ղ]ատ, [ն]. սեաւ կապտագոյն. 2. սեաւ սալի. ակ-[ա]ի [ս]ֆ[ր]մ[ե] [ր]ա[ս]ը. 3. [ե]տ-[ր] գ[ե]հրի-պէս։

Gage, [ɡ]ատ, [ա]. գրաւ. առ[ե]աւատչեայ. պատանդ. [ր]կ[ե]ին. [ե]ամ[ե]ին։

Demeurer pour les gages, անկանիլ կամ ձերբակալ լինել ի պատերազմի. ձեռնփոխ [ե]օ[ղ]ի-[ե]ա[ր]ա[ր] [ր]ա-[ր]ո-[ս]մ[ե]։

Gages, [ա]. յ. առձիկ. [ե]ատ[ա]. [ե]-[ս]մ[ֆ]ի։

A —, վարձեալ. վարձկան. գ[ե]ր-[ս]ա[ս]-[ր]ա-[ր]ա-[ս]մ-[ս]. գ[ե]ր-[ս]ա։

Casser aux—, ի բաց արձակել. [ե]անել ի պաշտամանէ. գ[ա]ր[ձ]ա[ռ]ացանել. զերեզա. [ե]ալ վ[ե]ր-[ի]ե. [ա]ա[ղ] [ե]մ[ի]ե. [ե]-[ս]-[ա]ան դ[ր]մ[ե]։

Gager, [ɡ]ա[ղ], [ն]. գրաւ առնել. գրաւադիր լինել. 2. տալ առձիկ. վարձել. պ[ա]ա-(ա[ղ]) [ր]ա-[ր]մ[ե]. պ[ա]ա [ե]մ-[ի]ե. 3. [ե]-[ս]ֆ[ե]ալ [ր]ա-[ր]մ[ե]։

Gagerie, [ɡ]ա[ղ]-[ր]. [ֆ]. Saisie—, գրաւականութիւն. գրաւակալութիւն. [ր]կ[ե]ին [ս]ֆ[ի] գ[ա]ի [ե]մ[ի]։

Gageur, euse, [ɡ]ա[ղ]օ-, [ե]օզ, [ա]. [ե]ւ [ֆ]. գրաւագիր. պ[ա]ա [ր]ա-[ր]ա. պ[ա]ա [ե]ա[ի]։

Gageure, [ɡ]ա[ղ]-, [ֆ]. գրաւ. գրաւագրութիւն. պ[ա]ա-[ա]. պ[ա]ա [ր]ա-[ր]մ[ե]։

Soutenir la —, հանապազորդել. [ս]առատասուն կալ-պ-պ[ա]-[ի]ի [ե]մ[ի]ե. [ե]ալ գ-պ-պ[ա]։

Gagiste, [ɡ]ա[ղ]-[ս], [ա]. վարձաւոր. վարձկան. [ե]-[ս]ֆ[ի]ե[ի]-[ե]ա[ր]։

Gagnage, [ɡ]ա[ի]-[ա]. [ա]. արօտ. օ[ի]-[ե]ա[ի]. [ս]ա[ի]ր։

Gagnant, [ɡ]ա[ի]-[ն], [ա]. յաղ-[ղ]ո[ղ], շահիչ ի խաղս. օ[ա]ն-ա[ա] [ե]ա[ի]ն, [ե]-[ս]ան[ե]։

Gagne-denier, [ɡ]ա[ի]-[ե]-[ե]-[ն]ի[ե]. [ա]. գործաւոր. վարձաւոր. օրապարէն. [ե]ա[ղ]-[ր]ե[ն]դ[ե]ր. [ɡ]ա[ի]-[ե]-[ի]ե[ի]։

Gagne-pain, [ɡ]ա[ի]-[ե]-[ֆ]ի[ն], [ա]. գործի, առիթ աւաբն պա-[ր]ե[ի]. [ե]ա[ֆ]-[ֆ]-[ա]-[ե]ը [ե]-[ս]ան-[ե]-[ֆ] [ս]ֆ[ի]։

Gagne-petit, [ɡ]ա[ի]-[ֆ]-[ֆ]ա[ր], [ա]. [ղ]ոյզ սրիշ. օ[ե]-[ֆ] [ɡ]ա[ի]ն գ[ի]ա[ի]ի։

Gagner, [ɡ]ա[ի]ե, [ն]. [ղ]ահ[ի]. 2. աւանալ. [ղ]ատանել. [ղ]անձն ձգել. 3. յաղ[ի]ե[ի]. տիրել. 4. արժանի լինել. արժանաւորել. 5. կա[ղ]ատել. 6. գրաւել. [ղ]ահ[ե]ալ տիրել. [ղ]ատաւալ ունել. [ղ]ատանել. [ե]-[ս]ան[ֆ]-[ե]. 2. [ե]ա[ի] [ɡ]ա[ի]ր[ի]-[ե]. [ɡ]ա[ի]ի[ի]-[ե]. [ɡ]ա[ի]ա[ի]-[ե]. 3. [ɡ]ա[ի]ի-[ե]. [ա]ա[ֆ]-[ե]. 5. [ր]ե[ղ]ա[ի] [ɡ]ա[ի]ր[ի]-[ե]. 6. [ե]ա[վ]ա[ֆ]-[ե]. [ե]-[ս]ա[ի]-[ֆ]-[ե]. [ի]ա[ղ]ա[ֆ]-[ե]. [ɡ]ա[ի]ի[ի]-[ե]։

— qn., աւանալ գործաւո-ւ[ր]ութ[ի]ւ[ն] ի խաղս. օ[ղ]ա-[ե]ա[ի] պ[ի]-[ր]-[ի]ի[ն] [ե]-[ս]ա-[ի]-[ե]ա[ի] [ե]-[ս]ան-[ե]-[ֆ]։

— qn. de vitesse, ձեպակալ [ղ]ատանել. յատաչ քան զոք. 2. կանխել. յատաչել. [ղ]ա-[ե]ա-[ե] [ɡ]ա[ի]-[ր]ա-[ր]ա պ[ի]-[ր]-[ի]ի[ն] [ɡ]ա[ի]ի[ի]-[ե]. 2. [ɡ]ա[ի]ի-[ե]. [ɡ]ա[ի]ի[ի]-[ե]։

— qc. sur qn., [ղ]ատաճեղու-[ց]անել զոք. [ր]ն[ղ]ունել [ի]ն[ի] յատաչել. պ[ի]-[ր]-[ի]ի[ն] [ե]-[ս]ան-[ե]-[ֆ] պ[ի]-[ր]-[ի]ի[ն] պ[ր] [ի]ա-[ի]-[ի]ի[ն] [ɡ]ա[ի] [ɡ]ա[ի]ի[ի]-[ե]։

— le dessus, գեր ի վերոյ լինել. ունել գ[ղ]ատաւե[ի]-[ե]-[ի]ի[ն]. [ե]-[ս]ան-[ե]. գ[ե]ա-[ի]ի[ի]-[ե]։

— le devant, յատաչել. ձեռ-պէ. [ɡ]ա[ի]ի [ɡ]ա[ի]ի-[ե]. [ե]ա[ի] [ɡ]ա[ի]ի-[ե]։

Gagui, [ɡ]ա[ի], [ֆ]. ազգիկ, կին անձնակ եւ գ[ե]ա-[ր]ի[ե]. [ɡ]ա[ի]ա[ի]-[ե]ա[ի] վ[ե] [ɡ]ա[ի]ա[ի]. [ɡ]ա[ի]ա[ի]-[ե]։

Gai, aie, [ɡ]ե, -[ե]. գ[ե]ա-[ր]ի[ե]. [ե]ա[ի]ա[ի]-[ե]. 2. պ[ղ]ա[ե]ա-[ե]. [ե]ա[ի]ա[ի]-[ե]ա[ի]. 3. պ[ղ]ա[ե]ա-[ե]։

G.

Gabare, [գաբար], էթ. նաւ մեծ տափարակ. 2. ազգ մեծ ուռկանի. լիճանաւ. մակոյկ. 2. ջրերդ տուէ:

Gabari, [գաբարի], ար. ս.

Gabarit, [գաբարի] բնակ, կազմ պատ նաւու. կերպին ծօրինի, նմոյնութիւն:

Gabarier, [գաբարիէ], ար. ուեր, դնկավար տափարակ նաւու. 2. բեռնակիր նաւու. մակոյնոց. 3. կերպ հմուղը:

Gabatine, [գաբաթին], էթ. Donner de la — à qn., պատրել զոք. հաւատարմացուցանել իրեւ զճշմարիտ. ծաղրել. խաբել. խնամարկել. խաբեպատրել:

Gabelage, [գաբելաժ], ար. ժամանակ պահեստի աղի. 2. նշան մեծաքանակ աղի. խառնուածոյ աղելոյծոյ վերի. 2. խառնուած կերպիւ նիշը:

Gabeler, [գաբելէ], ն. գործակատարանել (զաղի) ի շահ մեծաքանակ մաքսաւոյ. (խառնուած) կերպիւ մակաբերել ընդ ծովեզերեայս:

Gabeleur, [գաբելիոր], ար. մեծաքանակ աղի. խառնուածոյ կերպիւ մակաբերող. խառնուածոյ ծովեզերեայս:

Gabelle, [գաբել], էթ. մեծաքանակ աղի. 2. համբարանոց աղի. խառնուած վերկոյ. վերկոյ. 2. խառնուած. խառնուդրը: Frauder la —, փախուցանել (զաղ կամ զայլ վաճառս) ի մաքսէ. 2. հնարել միջ պրծանել կամ խոյս տալ ի պարտուց ինչ. կերպիւ (խառնուածոյ պերճ տալ) խուսափել. 2. ոչ դնկեր ի վերկոյեան խուսափել վերկոյ:

Gabet, [գաբէ], ար. հաղուածոյ. նիւ կօշիկ:

Gabie, [գաբի], ար. թակաղաղ նաւու. կէս տեսլեայ. լուսնկոլոր:

Gabier, [գաբիէ], ար. պահապան կայմի կամ թակաղաղի նաւուց. կերպով լուսնկոլոր պահելոյ:

Gabion, [գաբիոյ], ար. կաղամ պատնէշ. խառնուած ծօրինի պերճեաց:

Gabionner, [գաբիոնէ], ն. պատնէշ ածել կամ շուրջ պատել հաղուելոց կաղամաց. ծօրինի պերճեաց կերպով ընդ խառնուածս ծաղրելոյ. վերկոյեան պահել:

Gâche, [գաշ], էթ. ապոյց լծակի փականաց. 2. երկաթի լամբ կանխեղեալ, խոցոտուածոց յորմս. փլէիս պեղծրկոյ. փլէիս կերպ կերպիւ պերճ. 2. պրէլորս (կռնակել, օրհնել) հաւատոյ:

Gâcher, [գաշէ], ն. գանգանել (զչաղաս). լճանալ (գկիր). 2. թխամաքել. 3. ծծեծեւանգի կամ անարգ գնոց վաճառել. 4. գործել վարկպատրաստի, խոյտրագոյնս. (գործ) խոտորմիլ. (գործ) նշմարիտ. 2. պերճ կերպ. 3. կերպ ուշանալ, ուշանալ պերճոյլս առնելոյ. 4. խոնարհ պեղծրկոյ, գոգացնել իւրեանս:

Gâchette, [գաշէթ], էթ. մոլեղ լծակի փականաց. 2. կարճ հրացանի. փլէիս պերճեան ուղիղ պերճոյ. 2. խնդրել կերպիւ խօսակցել խառնիճաղջ:

Gâcheur, [գաշիոր], ար. գանգիչ (չաղախոյ). 2. որ գործէ խառնրագոյնս կամ վարկպատրաստի. (մասնաւոր գործ) նշմարիտ. 2. գոգոյ խօսքոյ խառնիճաղջ. խառնրագոյնս:

Gâcheux, euse, [գաշիօ, եօզ], ած. ոտղմատ. ցեխոտ. լճամածուխ:

Gâchis, [գաշի], ար. սիրամ. ցեխ. գոյտ. ուշանալ. պերճ:

Gadouard, [գադուար], ար. մաքրիչ կղակոցաց. ուղղիչ

Fusibilité, ֆի֊ւ֊զիլ֊իթէ, էն. ձուլականութիւն. հալականութիւն. հանգամանք հալելոյ. երկիթ է֊ապէլեպլի։

Fusible, ֆի֊ւ֊զիլը, ած. ձուլելի. ձուլական. լուծանելի. հալական. երկիթ. երկաթ ի֊մի֊ի֊։

Fusil, ֆի֊ւզ, ար. հրացան. 2. հրացան. 3. հրացան հրացանի. 4. երկաթ սրելոյ. լափած. 2. ի֊ֆի֊։ 3. ի֊ֆի֊ լափազը. 4. մատոպ։

Pierre à —, կայծքար. լափած ի֊։

Fusilier, ֆի֊ւզիլիէ, ար. հրացանակիր. ի֊ֆի֊ւլ ի֊ֆի֊մի։

Fusillade, ֆի֊ւզիյատ, էն. արձակումն բազում հրացանից. միահաղոյն հրացանաձիւն. ի֊ֆի֊ւզիյէ գօլումաց։

Fusiller, ֆի֊ւզիյե, ն. սպանանել զհարկանել հրացանիւ. ի֊ֆի֊ւզիյե֊ի֊։ ի֊ֆի֊ւլ եօլթ֊ուծ֊։

Se —, ն. արձակել հրացանս ի վերայ միմեանց. սատարգմել հրացանիւ. պէրպէրիէնէ ի֊ֆի֊ աշմած, պօլումած։

Fusion, ֆի֊ւժիօն, էն. հալումն. ձուլումն. լուծուած. 2. խառնուածն միաձոյլ. երկաթ. 2. պէրլէնմէ. պէրլէրինէ ֆօրմա։

Fuste, ֆի֊ուսթ, էն. նաւ ինչ. կըռնըգ։

Fustet, ֆի֊ուսթէ, ար. սմբրիկեան ապրակ. ծառ ինչ. պիր նէվ֊սորը պօյա օտառնօ։

Fustigation, ֆիւսթիկասիօն, էն. ձակիանք. փոչըլտմա։

Fustiger, ֆի֊ուսթիյէ, ն. ձակիել. մորակել. փոչըլտմա֊։

Fût, ֆի֊, ար. բուն հրացանի. 2. սիւն. բուն սեան. 3. տակառ. գինւոյ. ի֊ֆի֊ փ֊ունդա֊կը. 2. պիրէտ պէտենի. 3. չորոց ֆըլըճը։

Futaie, ֆի֊ութ, էն. անտառ բարձրաբերձ ծառոց. իւ֊տէ֊ սաքլըը օրմանը։

Futaille, ֆի֊ութայ, էն. անօթ, թակոյկ (գինւոյ). 2. տակառք (չորոց) փոքր. ֆըչըրը. 2. ֆըչըլըը։

Futaine, ֆի֊ութէն, էն. կտաւ ինչ բամբակի. ոսկի պէզէ։

Futainier, ֆի֊ութէնիէ, ար. ոստայնանկ բամբակեամբն կտաւոյ. ոսկի պէզէի գօթօ֊չանը։

Futé, ée, ֆի֊ութե, ած. խորամանկ. նենգատու. հնարագէտ. փօրպաճ։

Futée, ֆի֊ութե, էն. ասպնձ փայտի. օտառն ի֊ի֊ֆի֊լը։

Futile, ֆի֊ութիլ, ած. անօտի. չնչին. չքաւոր. պօշ. պիհուդե։

Futilité, ֆի֊ուտիլիթէ, էն. նանբտիթիւն. անօտիք. անօտի իրք. պօշլուք֊։ պիհուդելէ֊։ պէհուդե չէյ։

Futur, ֆի֊ուր֊, ար. ապառնի ժամանակ (բայից). փ֊ի֊ֆի֊լ։

— , ure, ած. հանդերձեալ. գալոց. ապառնի. օլաճաք. կելէճէյ֊։ ֆիի. ոլմուտի. փ֊ի֊ֆի֊լ։

Le —, } բնկալուչ.
Le — époux, } խօսնայր.

իի֊վէյէ օլաճ֊ուչը. խոսհելա֊նէլանուչը։

Futurition, ֆի֊ուր֊ի֊ֆիօն, էն. յիւսելն հանդերձեալ. ապառնի գոյութիւն կամ ժամանակ. օլաճ֊իլըճ֊ի֊։ հաւէյէ փ֊ի֊ֆի֊պէյէ։

Fuyant, ante, ֆի֊իյան, անը, ած. հետապնդեալ. հետապգոյն կամ խորագոյն երեւեալ (ի նկարս). (ֆուվէյդ) իըրոթ ի֊ոխօտ պէրին կէօրի֊նէն։

Fuyard, arde, ֆի֊իյար, արտ, ած. վատասիրտ. երկչոտ. խրտչող. 2. փախստեայ. փախստական. փօրթոթ. խրտի֊։ 2. ֆ֊ըչէը։

փոս. քաոս համակատարութիւն. արշաւիւ. փոփոք. ծնօթիւթ:

Furet, ֆի–ռէ, ար. վայրի ագիս. կուզ արատական. 2. հետաքրքիր. խուզիչ. ապօրէն ներքնաքրեայ ներկայիս. 3. արագընթաց. հեր չունի ագռան:

Fureter, ֆի–ռէթէ, ն. արատաղ վայրենի ագիս. 2. խուզել. տրանել. քննել. շրջիլ հետաքրքիր. խոպան ներկայիս. 2. արագընթաց. ագռանել. ագռա–նել. ագռա–ղրնռանել:

Fureteur, ֆի–ռէթէռ, ար. արատ վայրենի ագիս. 2. հետազօտիչ. յուզիչ. խոպան ներկայիս ագռ ներքնաքը ավելցան. 2. ագռնընթաց. ագռ–ղրնռա–ճառ:

Fureur, ֆի–ռէռ, էփ. կատաղութիւն. մոլեգնութիւն. 2. արտասուք. զայրացք. 3. ուժգնութիւն. սաստկութիւն. բռնութիւն. ի. անչափ, մոլեկան սէր. մոլութիւն. 5. սեխն. եռանդն սաստիկ. բորբոքումն. մոլութիւն. ջղնո–ներկին. ներհիվանդ. 2. խըմ. գոշող. 3. հիփրեն. չիփրեն. փոփոխ. ձ. էֆրան արդիւ. փքնոփչէ վերջ. խոյ. փերչէփ. 5. վնաս. հեյճան. հեյրան. էչի:

Faire —, հիացուցանել. յուզել. ինել հաճոյ. –ի հեյրան էրիփ. փոգո–էչերն պոլմաք:

Furibond, onde, ֆի–րի–գոյ, օյփ, ած. մոլի. մոլեգին. կատաղի. ջղնո–ած. վհիչ:

Furie, ֆի–ռի, էփ. կատաղութիւն. 2. յոյզ սաստկութիւն. 3. ընդդիմայք. դիք դժոխոց ի տանջել գպատժապարտս. ի. կին չարաբարոյ եւ մոլեգին. խըմ. փոգո–ղմա. 2. ներքնչին. փըղընըքի. չիփրեն. 3. ճիհիմ ներներին. ի. խըմիը. ճոգը ֆինա փոյը:

Furieusement, ֆի–ռիէզ–ըմոյ, ա. գպատնութիւնամբ. մոլեգին. 2. սաստիկս. անհնարին. չիփրեն. չիփրեն էին. ջեղնաճի իլի. 2. ած գերբնեն. ղ–յերնի:

Furieux, euse, ֆի–ռիէ, էօզ, ած. մոլի. մոլեգին. կատաղի. 2. գպատիկ. սաստկ. 3. նորանշան. անչափ. անհնարին. փոգոպոր–ղ. ջեղնաճ. ներքնչին. 2. չիփրեն էին. փոփոխ. 3. էֆրան. ճեռիմ. ոպիմ:

Furoles, ֆի–ռօլ, էփ. յգ. գալարիք հրանգենք. ներչիչ փիմանոյր, գոզղոյր:

Furoncle, ֆի–ռօղիլ, ար. պալար արիւնատից. ֆանլը չէզան:

Furtif, ive, ֆի–ռթիֆ, իվ, ած. գաղանի. գաղացիկ. ներչի. եւ ներքնաբան:

Furtivement, ֆի–ռթիվ–ըմոյ, ա. գաղտ. գաղտագողի. ներչիփ:

Fusain, ֆի–զէյ, ար. իլենի. սաւնկ ինչ. էյ ագռճը:

Fuseau, ֆի–զո, ար. իլ. 2. կանաճիւ, արուեստ իրք. էյ. 2. էյ պիչիփ, ոիվրի ան–լոռ նիռանիքր:

Jambes de fuseau, արուեստ կարի նուրբք եւ վախտք. ֆիփ քնճիք պոճոփ:

Fusée, ֆի–զէ, էփ. մանած ի վերայ իւղոյ. իլ ոմի չի. 2. փամփուշտ հրային. 3. բուրդն ժամայուցի. ի. կիզ պատրաստ ի արուեստ ձիոց. էյ ի–ոիճան–ոփ ներ փոլո– էյ. 2. ֆիչիփ. հովս ֆիչէյի. 3. –ոլ պիճ–ղմիճ. ի. ոմ այուչընոփ նան նոռ ֆոպոչճերոր:

Démêler une —, պարզել գինճիռն, գիտառնակութիւն իրաց ինչ. պէր մոպոքնին ֆորըլըֆիլըչընը պի–չիճիփ:

Fuselé, ée, ֆի–զըլէ, ած. իլառնեւ. արուեստ. էյ պիչիփ. ասճոռ ոիվրի:

Fuser, ֆի–զէ, չ. տարածանել. լուծանիլ. հալիլ. նոյըմոփ. պոչըմոփ. ներիմիփ:

ատուվք. պօշ, գեաւրբէ չէյլերէ գեռնէյէ ասէնդոսբմէք։

Fumées, էֆ. յ֊. ծխաշուշէ բուբուշմէ ի սոսմէքսէ յատղընդն. 2. պաղբ, ապատառերէտց. փաֆ֊ֆի֊հանը. 2. ավ հուլվընբընբն ինքոփ։

Fumer, ֆի֊մէ, ը. ծխել. ծուխա արձակել. 2. ծխել. ձգել գծուխ. 3. բուրել, արձակել գոլորշիս. ձնձղրել (մաղ). 4. լինել գայրացկալ. ծխել բարկութենամբ. ինքնիմ֊. 2. ինքնիւն իչէք֊. 3. պատրաստանոմ֊ պատրաստմէք. 4. հէրպատ ըլմէք։

Faire — les autels, արկանել խունկս բազանց. պէ֊ինքնէք գհրաչալբընս գեռնէք֊ վերմէք։ —, ն. ծխել. ծխոյ տալ. կախել առաջի ծխոյ. 2. ծխել. ձգել (ծուխս). 3. ազատ արկանել. պէ֊ռնիփ֊լմէք֊. ինքնիւնէմէք֊. ինքնիւնէն ատմէք. 2. (ինքնիւն) իչէք֊. 3. ինդրէնէմէք֊. ֆըւէը գօմէք։

Fumeron, ֆի֊մըօղ, ար. խանձող. մրոտ։

Fumet, ֆի֊մէ, ար. հաս, ճաշակ անոյշ (գինւոյ, եթէոյ). (չէրոպէն) իւղ բոյհատը, լէզէթի։

Fumeterre, ֆի֊մըթէռ, իմ. անձխատ. չոհինբէ։

Fumeur, ֆի֊մէօռ, ար. ծխօղ. ինքնիւն իչէն։

Fumeux, euse, ֆի֊մէօ, էօզ, ած. ծխաշունչ. արբեցուցիչ (գինի). պոլա ատրան. ֆոֆ֊ռ պէ֊հանըլատան։

Fumier, ֆի֊միէ, ար. պղտկու. 2. պղտուք. ինքպէ֊ֆըւէը. 3. ինդրէնէի֊։

Fumigation, ֆի֊միկասիօն, իմ. ծխելը. ծխումն. բուրմունք. ինքնիւնբմէ. ինքնիւնէնէմէք֊. ինքնիւնէն։

Fumigatoire, ֆի֊միկատօռ, ար. նիւխ, գեղ ծխելոյ. ինքնիւնէ հապուխ։ —, ած. (նիւխ, ատափ) ծխելոյ. ծխախան. ինքնիւնէ (մափուխ, ֆոնիասաս)։

Fumiger, ֆի֊միժէ, ն. ծխել. ծխոյ տալ. ինքնիւնէմէք֊։

Fumiste, ֆի֊միսթ, ար. յարդարիչ ծխահանի. օճաք ֆատրասրս պէ֊վերմիկ։

Funambule, ֆի֊նամպիւլ, ար. լարախաղաց. իչ ճանպազը։

Funèbre, ֆի֊նէպր֊ը, ած. յուղարկաւորութենան. գերեզմանական. դամբանական. 2. ագոյ. սիրական. ատրտմութենան. 3. (ծաղկեան) գաւշակ չարեաց. գաւժաբեր. ինչնիք պայբր. ցնծալչէյնէ պինքնէլէմէք֊. 2. ճրնիփ. հավէնհավըզան. 3. քարս խոպեր ինքնիւնմի (քարէ)։

Funer, ֆի֊նէ, ն. յարգարել, հանդերձել (գկայմի) յուսաքօք. (ինքնէն պէրնիչնէ) իչէ իլէ պօռնիմէք, պէ֊պչէ։

Funérailles, ֆի֊նէռ֊այլ, իչէ. յ֊. յուղարկաւորութենիւն. դիահանութենիւն. ցնծալչէ ատլայը, ինքլրիչնբը։

Funéraire, ֆի֊նէռ֊ռ֊, ած. յուղարկաւորութենան. ինչինք, ցնծալչէյնէ պ֊ռնիփ֊լէմէք֊։

Funeste, ֆի֊նէռ֊ռ, ած. ագոյ. աղի եւ տղորմ. ձախող. գաւժաբեր. աղետալից. ատլըռ֊ռ֊ռ֊ղ, պնդհաս֊. ֆոռ խոպերլի։

Funestement, ֆի֊նէռ֊ռ֊մէն, ած. ձախող իմի, չարաչար օրինակաւ. ծանրաբեռնալատղլ֊. պնդհաս֊անի։

Funeur, ֆի֊նէօռ, ար. հանդերձիչ պարանաց նաւատղ. կիսին հավ֊ինքլրընբը պէ֊վին։

Funin, ֆի֊նէն, ար. պարանք նաւտս. ինի իչէլերի։

Mettre un vaisseau en —, հանդերձել գնաւս. ինչինք պօռնիմէք, հավըռ ինքնէ։

Fur, à mesure, A — et à mesure, ըստ չա֊

ֆուսթ Խոչընդոտ ։ Խոչընդոտ ։ 2. Խափէի (Խափէ) Ընդհատ ։

Fugue, ֆիւկ, էի. փախուստ. Նուագ ինչ յիրար ժրչաւոր ձեռան. Հաւասիկ ոչ մնաց ։

Faire une —, փախչել. խոյս տալ. Խոյս ։

Fuie, ֆիւի, էի. փորրիկ աղաւնանոցան. Ախոռ ։

Fuir, ֆիւր, ը. փախչել. խուսանել. 2. Ժամանակ գնալ. սահիլ անցանել. Հոսիլ. 3. յապաղել. Ն. Ծորել, մղմով. Ծորել ։ 2. Ընկեր ։ Ծորել ։ 3. Ընդհարիլ ։ 4. Ըզգալ ։

—, Ն. խորշել. խուսափել. խոյս տալ. Ընկնել ։ Ահ ընկել ։

Fuite, ֆիւիթ, էի. փախուստ. խուսափանք. 2. խորշելն. խուսորուն. 3. անցանելն. սահիլն (ժամանակի). Ծորմ. Ծորմամբ վարկ. 2. Ընդհ պատրա. ասթքնոմ. 3. (Ջրի) Ելուկ ։ Ելուկով ։

Fulguration, ֆիւլիւռասիօն, էի. բիբ լուսոյ կամ նշոյլ ի վերայ ամպի կամ արձամի ճարտամանդից. Ծիւլ Խոխոռ ուրեքն Ծօփալ Խաղերիցն Ելոյն Ծուխն Ելոյ ։

Fuligineux, euse, ֆիւլիժինէօ, էօզ, ած. մրախառն (գոլորշի). 2. աւազաթաղ. Ծխացեալ (չուրթն). Խաւ. 3. Ծոռոմբոտ (պատաճի).

Fuliginosité, ֆիւլիժինոզիթէ, էի. մրախառնուածքն. Խաւ ։

Fulminant, ante, ֆիւլիմանի, ան, անթ. փայլատակօղ. 2. չառաչօղ. ճայթօղ. 3. արագաթիռ. ահագին. ահաւոր. զայրագին. Ցնդած Ծոռոմբոտ. Իբրու ընդդէմ Խոխոռն. 2. Ընդհարիչ. Ծուխ ։ 3. Ծոռոմբոտ. Ծուխ ։

Fulmination, ֆիւլիմինասիօն, էի. ճայթիւն. չառաչիւն. արտառաւն. 2. Ծանաւագրութիւն (դատապարտ. կանդակաց). Ընդհարմամբ. Ընդհարմամբ. 2. Նեղէ ։ ահաւասիկ ։

Fulminer, ֆիւլիմինէ, ը. ճայթիլ. չառաչել. պայթիլ բորբոքելով. 2. սպառնալ. արտաւղ բանիւք. զայրանալ. Ընդհարմամբ. Ընդհարմամբ. Ծուխ ։ Ծուխ ։ 2. Խօրհ, ընդդէմ Ծուխ ։ ահմամբ. Ընդհարմամբ ։

—, Ն. սիրահել, հրապարակել զդատապարտիւն. արտաւղ. Նեղէ ։ ահաւասիկ ։

Fumage, ֆիւմաժ, ար. Ծխելն. Ծխումն. 2. Ծխումն արձամիժոյ. տալն արձամիժոյ զգոյն ոսկւոյ Ծխելով. Ծուխ Ծուխ Ծուխ. 3. Ընդհարմամբ Ծուխ ։

Fumant, ante, ֆիւման, անթ. ած. Ծխացուցիչ. Ծխախառն. չոգեկուռնչ. Ծխնծկերկու (միս). Ծուխ Ծուխ Ծուխ ։ Ծուխ ։ Ծուխ ։

— de colère, զայրագեալ, յորբորբեալ. ցասմամբ ։ Ըզճ Ծըզմիչ. ըստ Ծուխ ։

Fumé, ֆիւմե, ար. Ծխաթոզոյժ, մրագրոյժ. օրինակ (Նշանագրաց Նորոգ փորձոց). Ի Ծուխ պատ (Ծուխ օթյատ Ծուխ) Ծօրինակ ։

Fumée, ֆիւմե, էի. Ծուխ. 2. գոլորշի. 3. Ծխնծեր (կերակրոց). 4. Ծուխ. ընդունայնութիւն. 5. անապարծութիւն. Ծուխ Ծուխ. 2. պատատ. 3. (Ծուխ) պատատ. 4. Ֆանէլէ. 5. Ծուխ ։

Manger son pain à la — du rôt, լինել անօգ գործոց ինչ առանց վայելելոյ. Ծէր Ծուխ հանդերձ օշխոյ առատութեան անյագութիւն. Ծուխ ։

Se repaître de —, Ծուխ ճարակել պարարել զանձն անօ-

պաղալիք. 2. շահաւէտ. փյվէ՜ոտ. փյվէլ. 2. ֆայէոելի՛.

Frugal, ale, ֆ՜ը՛ի՛լ, ա՜ֆ. ժուժկալ. ասկաւասպեան. 3. վարկապարապի. գոյդն. լակ. չորաբեկ (սեզոն). ոչ ֆա՜նոսի եւոյնի. ֆերհկիւֆ՜որ. 2. պոյոգը. ֆ՜ոտրոս. ոչ ի՜ֆ՜ուլի (՜ոս՜ֆը՛ս).

Frugalement, ֆ՜ը՛ի՛լը՛մէ՛, ա՛. ասկաւասպիտութիեան. ժուժկալութիւն (ի կերակուրս). 2. պարկեշտութիւն. չափաւորութիւն, պարզութիւն (կերակրոց). ոչ ֆանոսի ի՛ի՜ֆ. ֆերհկիւֆ՜որլեի՛. 2. պոյոգլեի՛. (ի՜ոսի՛) ուլեոյ.

Frugivore, ֆ՜ը՛ի՛վոր, ա՜ֆ. պտղակեր. ընդակեր. բանջարակեր. փյվէ ի՜ֆ՜ոտ ոեոգ՜ոի՛լ ոֆ՜ոլի՛ոեն.

Fruit, ֆ՜ը՛ի՛, ս՛ր. պտուղ. միրգ. 2. օգուտ. պտուղ. շահ. 3. ծնունդ. որդի. 4. արդիւնք. արգասիք. գործ. պտուղ. 5. նուազեցուցանելն զիանձրութիեան որմէ ի վեր կայս. քաղելումն գործել գործ. փյվէ. ի՛ֆ՜ի՛. 2. ֆ՜ոյ՜ֆ՜որ. 3. ի՛վ՜ոտ. 4. ի՜ֆ՜ը՛. ֆ՜ի՛ի՜ֆ. փյվէ. 5. ֆ՜ի՛վ՜ը՛ս ֆ՜ի՛ֆ՜ի՛ի՜ի՛ ի՛ֆ՜ոֆ՜ոլ՜ի՛ֆ՜ի՛ի՜ ի՛ոեի՛լ՜ի՛ի՜.

Fruits, ս՛ր. յ՛. բեր. ոտհմականք. արդիւնք (երկրի). 2. մեւոր. հաւք. պտուղ. հաճ՜ոոլ. 2. ի՛ի՛ր. ի՛ր՜ոֆ.

Fruitage, ֆ՜ը՛ի՛ր՜ոֆ, ս՛ր. պտուղք. միրգք. հեր ի՜ի՛ր՜ի՛ֆ՜ փյվէ՜ի՛ի՛ր.

Fruité, ée, ֆ՜ը՛ի՛ր՜ի՛, ա՜ֆ. զարդարեալ այլագոյն պտղովք. ֆ՜ի՛ի՛ր ր՜ի՛ֆ՜ի՛լ փյվէ ի՛ի՛լ ֆ՜օնո՜ի՛ի՛լ.

Fruiterie, ֆ՜ը՛ի՛ր՜ը՛ի՛, լ՛ֆ. չաճմարան պտղոց. 2. միգաֆ՜ոտութիեան. 3. միգաֆ՜ոտ՜ոուութիեան. ի՛ի՛փլ ֆ՜ի՛ի՛ր՜ի՛. 2. ֆ՜ի՛ր՜ոֆ փյվէ՜ի՛ի՛ պ՜ոի՛լ՜ի՛ի՛ր. 3. փյվէ՜ի՛ի՛ի՛ի՛.

Fruitier, ière, ֆ՜ը՛ի՛ր՜ի՛ի՛, ի՛ի՛ր՜ոֆ՜. պտղաբեր. փյվէ՜ի՛ր՜. փյվէ (պ՜ոլլի՛ի՛).

—, ière, ս՛ր. եւ լ՛ֆ. միգաֆ՜ոտ՜ոուութիեան. ի՛ի՛ֆ՜ի՛ի՛. ֆ՜ոտ՜ոուի՛ի՛.

Fruitier, ֆ՜ի՛ի՛ր՜ի՛ի՛, ս՛ր. դրախտ. պարտէզ միգաֆ՜ոտ. 2. մեւոր պտղոց. փյվէ՜ի՛ի՛. փյվէ պ՜ոլլի՛ի՛. 3. փյվէ ֆ՜ոպ՜ոս՜ի՛ր.

Frusquin, ֆ՜ը՛ի՛ս՜ի՛ի՛, ս՛ր. գդակ. կամ եւ կարասի. ֆ՜ալ՜ո ֆ՜ի՛ի՛լ. ի՛ի՛ի՛ի՛

ձուլանալ գերեսս (ի թշնամին կոյս). կալ ճակատ առ ճակատ. առջեր (փոլմանս) իւր պէս իւր պատմութ։
De —, յառաջոյ կուսէ. ի հանդիպայ. դէպուղիպ. 2. առընթեր վիճակաց. 3. ի միասին. ընդոխն. գաղտընդպան. պօս պօղբոս. 2. նման նմա. 3. պէրտպէր. պէրլիֆոփ։ — à —, ճակատ առ ճակատ. հանդէպ վիճակաց. իւր պէս իւր. գաղտը պէս գաղտը։
Frontal, ale, ֆռօնդալ, ան. (ասկր) ճակատայս. ան (ոսկր)։
Frontal, ֆռօնդալ. ար. պատան, սպիղանի ճակատս. 2. պրկոց ճակատայս. ան պօղը, ծէլհեփ. գալ պատը. 2. իմ իւր ան ընդ ազգաճոփ պէր իւրոնցմէ անէին. 3. տ. Fronteau 2.
Fronteau, ֆռօնդօ, ար. ապարտուշ ճակատայս (հրեից). 2. պահպանակ ճակատայս ի բիւրոց։ ֆօփ ընտրուրիւն ան պօղը, ընտրածը. 2. անըն ֆեդրէրէյն։
Frontière, ֆռօնդիէռ, էն. սահմանք. ինօր։
—, ած. սահմանագիտ. սահմանակից. ինօրդալ։
Frontispice, ֆռօնդիսբիս, ար. ճակատ շինուածոց. 2. ճակատ մատենից. 3. պատկեր ճակատայս գրոց. պէր ի վեր իւրաքանչիւր, ըստ ընդոստը. 2. գլխատըն իւրաքանչիւրն. 3. գլխատ իւրաքանչիւրն ընտրէրէ։
Fronton, ֆռօնդօն, ար. քիւ (դրանգեաց, պատուհանաց). 3. արձան, պատկեր ի խնչս նաւուս. (ֆռօֆռո, ֆէնճէրէ) սուլտը. 2. ինչ գլխատ ընդոստ, նէլտը։
Frottage, ֆռօդաժ, ար. շփուիճ. շփելն. օձմա։
Frottement, ֆռօդմանի, ար. շփուիճ. օձլամա. պէրիպէրինք ոչ-րնդ։
Frotter, ֆռօդէ, ն. շփել. քորել. 2. օծանել. 3. հարկանել. օձլամալ. պէրիպէրինք ոչ-րնդ. գաղտընդ. 2. խազլամալ. 3. սրբել։ —, ը. ճնշեալ կամ քերեալ անցանել. եղէկ խոխօփ պըլըդը ինչդ ոչ։
Se —, յ. յաճախել. յանպատրաստել. ունել հապրդուիմն ընդ սակաւ. 2. պրպտել. ձայնասուր լինել. ընդհարկանել ընդ սակաւ. պըգնա ինչդ ոչ. չօք ինդ ոչ. 3. գընգրմանէ. ինչպան օգտակար ոչ։
Frotteur, euse, ֆռօդէօռ, էօզ, ար. եւ էն. շփող, մարքիչ սովորական յառաջկի. ինոխնա օձլայըճը։
Frottoir, ֆռօդուար, ար. կաւս շփելոյ գմարթին. 2. ընդան վարսավիրայից. (ընկնի) օձլայական պէրը. 2. սոխուրա սիլիճէ պէրը։
Frouer, ֆռուէ, ն. հրամայել գլուխ ունել պինդ ձայն ածել. ֆռուլըրդն ոչինչ չըգուրուրոփ փնոտչէ չըղըմոփ. չիվիրմէ։
Fructidor, ֆրիքթիդօռ, ար. մրգոց ամիս. երկասաներքոյ ամիս առաջնոյ հասարակապետութեան գարնոյ. Ֆրռնըդիդրն էլ ֆիռմիդիանն ըն իճինճէ այը։
Fructification, ֆրիքթիֆիքասիօն, էն. պտղահատուիճ. պտղաբերուիճ. պտղակալ հասանելոյ պտղոց. դիվե եհինիլինիրմէ. դիվե վոֆինը։
Fructifier, ֆրիքթիֆիէ, ն. պտղաբեր լինել. տալ, հատուցանել պատուղ. պտղաբերել. դիվե վերմէ. դիվե եհինիլինիրմէ. դիվեփատ օձմէ։
Fructueusement, ֆրիքթուէզմանի, մ. պտղաբերութեամբ. օգտութեամբ. օգտիւ. դիվե, ֆոյէտե էլե։
Fructueux, euse, ֆրիքթուօ, էօզ, ած. պտղաբեր.

ման. 3. պատրաստել պատրաստել կրնալ. 4. օգտակար լինել. 5. հարմարվել. 6. ընդունել. 7. ծախսել. 8. ծախսել. 9. ծախսել. 10. ծախսել. 11. ծախսել. 12. ծախսել. 13. ծախսել. 14. ծախսել. 15. ծախսել. 16. ծախսել. 17. ծախսել. 18. ծախսել. 19. ծախսել. 20. ծախսել. 21. ծախսել. 22. ծախսել. 23. ծախսել. 24. ծախսել. 25. ծախսել. 26. ծախսել. 27. ծախսել. 28. ծախսել. 29. ծախսել. 30. ծախսել. 31. ծախսել. 32. ծախսել. 33. ծախսել. 34. ծախսել. 35. ծախսել. 36. ծախսել. 37. ծախսել. 38. ծախսել. 39. ծախսել. 40. ծախսել. 41. ծախսել. 42. ծախսել. 43. ծախսել. 44. ծախսել. 45. ծախսել. 46. ծախսել. 47. ծախսել. 48. ծախսել. 49. ծախսել. 50. ծախսել. 51. ծախսել. 52. ծախսել. 53. ծախսել. 54. ծախսել. 55. ծախսել. 56. ծախսել. 57. ծախսել. 58. ծախսել. 59. ծախսել. 60. ծախսել. 61. ծախսել. 62. ծախսել. 63. ծախսել. 64. ծախսել. 65. ծախսել. 66. ծախսել. 67. ծախսել. 68. ծախսել. 69. ծախսել. 70. ծախսել. 71. ծախսել. 72. ծախսել. 73. ծախսել. 74. ծախսել. 75. ծախսել. 76. ծախսել. 77. ծախսել. 78. ծախսել. 79. ծախսել. 80. ծախսել. 81. ծախսել. 82. ծախսել. 83. ծախսել. 84. ծախսել. 85. ծախսել. 86. ծախսել. 87. ծախսել. 88. ծախսել. 89. ծախսել. 90. ծախսել. 91. ծախսել. 92. ծախսել. 93. ծախսել. 94. ծախսել. 95. ծախսել. 96. ծախսել. 97. ծախսել. 98. ծախսել. 99. ծախսել. 100. ծախսել.

Froissure, ֆ-ուասյուր, էգ. ճմռուկ. ճմլած. եղէգ. եղէգնիկ։

Frôlement, ֆ-ոլման, ար. շոշափումն. քերուկն. սրբելն. փոքանչ։

Frôler, ֆ-ոլել, ն. շոշափել. քերկել անցանել. սրբելով փոքանչել։

Fromage, ֆ-ոմաժ, ար. պանիր. 2. մածնաւոր պատրաստուած. պանրավաճառ. եղնիրեղէն։

—, ար. կաղապար, պարզուած պանրոյ. 2. պանրեղէն. ծառ ինչ. եղնիր ծուլոզը. սրեալ եղէլ. 2. միր նեղ. ոլոշ։

Fromagerie, ֆ-ոմաժըրի, էգ. պարծաւոն պանրոյ. պանրատուն. եղնիրհան։

Fromageux, euse, ֆ-ոմաժիօ, իօզ, ժ. պանրանման. պանրոյ. եղնիրլի. եղնիրի։

Froment, ֆ-ոման, ար. ցորեան. գոլոյ։

Frumentacé, ée, ֆ-ոմանթասե, ժ. յատկ ցորենոյ. ցորենազգի. գոլոյ ազգական։

Fromentée, ֆ-ոմանթե, էգ. ճաշն ի ցորենոյ եփեալ կամ ճաշու եւ չաքարաւ. գոլոյ, սրեալը։

Froncement, ֆ-ոն-ըման, ար. — des sourcils, պռասելն գլխոյ. ծուղրոլուիլ։

Froncer, ֆ-ոն-ել, ն. պռասել. ի վեր պրկել (գլխոյն). խորշ խորշ գործել. գոլոյ ծուղրոլուածք. սրեալ ծուղրոլ եղնիր։

Froncis, ֆ-ոն-ի, ար. խորշք. խորշանկ. փոքուած. պոլոյ ծուղրոլ. սրեալ ծուղրոլ։

Froncle, ֆ. Furoncle.

Froncure, ֆ. Froncis.

Fronde, ֆ-ոնտ, էգ. պարս. պարսատիկ. 2. պատան ինչ վիրաբուժից. 3. պարսատանց ապատամբութիւն ընդդէմ Ա. Ադովիկոսի չորեքպատանեաց որդի. ոռճան. 2. միր նեղ եղբարճ գոլոյ. 3. ծիրանածէն օն սրեալ ծուղրոլ. լոյծ ծուղրոլուածք գոլոյ ծուղրոլուիլ։

Fronder, ֆ-ոնտել, ն. պարսատարել. արձակել պարսիւ. 2. արձակել, ձգել ուժգին. 3. բիծ դնել. ըստգատանել. խծդծել. ոռճան սրճոփ. ոռճան ըլլալ սրճոփ. 2. հեղ ըլլալ սրճոփ. ֆըրլոնճոփ. 3. խըճանոփ. ֆոլ եղնիր։

—, ն. բամբասել. գլխարուածել. ի միջոցի պարսատիկ զբնաւ. սրեալ եղնիրի վրայ եղնիր. հեղ լեզուի ծոռոր գոլոյ։

Frondeur, ֆ-ոնտիօռ, ար. պարսատար. 2. պարսատարգէտ. բանակրկիռ. բամբասատէր. ոռճան սրճան. 2. ծոռոր գոլոյ։

Front, ֆ-ոն, ար. ճակատ. 2. երեսք. գէմք. 3. պլուճ. ն. ճակատ. յատկ ճակատին. 5. յանդգնութիւն. լռութիւն. 6. կատաղ (կերանց). 7. ոլ. 8. խնդ. ոռճոլ. 9. գոլոյ. 10. խնդ. ծծն ծործէ. 5. ի միասին ընդ. խնդ. ոռճոլուզուած. 6. (գոլ) ընդէմ։

— d'airain, յերկին անամօթ. 2. լիրք. ժիռ. եղկերիկ. գոյնելի եղեղունչ. 2. եղեղունչ. խնդ ի եղեղ։ N'avoir point de —, լինել լիրք եւ անամօթ. ոռճոլուզուած. ոռճանոզ օլոզ։

Faire —, ճակատ կազմել գար-

ը. գանգուր. խոպոպիկ. սալ ֆըվըրի՜ս. 2. ֆըվրըէ սալ. ֆըվըրո՜ըէ. պէ՜ւլէ՜ս։

Fritillaire, ֆր՜իթիյէր՜, էէ. արքունի կակաչ. ըմէյէ պէնդէր պէր ռէվ էյէ՜։

Fritte, ֆր՜իթ, էէ. գանգուռած ապակեայց. 2. ապակագործուվթիւն. ճամ ֆոյէ՜ր. 2. ճո՜ֆըլըէ։

Friture, ֆր՜իթիւ՜ր, էէ. տապակուածք. խորովուածք. 2. ձկուէնք տապակելոյ. 3. եղ, կոպի տապակելոյ. ըռվը էֆի՜ֆ. 2. ըռվը պ՜ուլըլը. 3. ըռվը էթ՜ինճէ՛ էռը։

Frivole, ֆր՜իվ՜ոլ, ա՜ն. դժպին. անառակ. ընդունայն. նաննիր. չնչին. յաղթողդ. պէհուա՜ֆ. ֆր՜այիթէ՜իլ. պօլ. ֆէ՜լըըլ. ըռֆէլէ՜իլ։

Frivolité, ֆր՜իվոլիթէ՜, էէ. ընդունայնութիւն. նաննութիւն. ֆրայիթէ՜իլիէ՛. պօլըլո՜ւ. ֆէ՜լըըլիլըէ. պէհուա՜ֆ ընչին։

Froc, ֆր՜օֆ, ա՜ր. կնդուղ, քուսիմայ կրօնաւորաց. 2. գլխոս կրօնաւորաց. բո՜հիկ պ՜ուլըըը, օ՛ռ՜ուլը՜ը՜ս. 3. բո՜հիկ ֆո՜վուը։

Prendre le —, կրօնաւոր լինել. բո՜հիկ օլ՜մաֆ։

Jeter le — aux orties, ի լաց սառնալ, հրաժարիլ ի կարգէ խաղի. պռո՜ֆէսիոնէ՜լ ըթ՜իֆ՜իէ՜, հուշքին վըռ ֆէլմէ՛։

Frocard, ֆր՜օֆա՜ր, ա՜ր. կնդղակիր. արհեզայ (առաջեալ ի նախատինս). բո՜հիկ։

Froid, oide, ֆր՜ուա՜, ա՜ֆ, ա՜ծ. ցուրտ. 2. զով. գովացուցիչ. 3. ցուրտ. անփոյթ. անհոգ. ծանրաշարժ. 4. (այր) զովամտաբոյն. անդաստանի ի ծնուանդ. 5. սկաբ. ամառնալ. անկենդան. ա՜ֆ՜ուա՜ֆ. 2. ռէբին. ռէբինէ՜ֆ՜ուֆ. 3. ա՜ֆ՜ուա՜ֆ. հաճկռոտիչ. ֆոյ՜ուըըլ. ա՜ղըր գովրանան. 4. ա՜ֆ՜ուա՜ֆ ընդառ. 5. ճան՜ըէ. փէրէ՜էյէ էօֆ։

Humeurs froides, խոզաստանձ. խոյէ. աբր՜ուա՜։

—, ա՜ր. ցրտութիւն. ցուրտ. 2. ցրտութիւն. անհոգութիւն. հանդարտութիւն. ա՜ֆ՜ուա՜ֆ. ա՜ֆ՜ուա՜ֆ. 2. ա՜ֆ՜ուա՜ֆ. հաճոյ՜ըղլըէ. ֆ՜ամըղլըէ։

À —, ած. առանց ջերմուցանելոյ. ի ցրտութիւն. ըմ՜իֆ՜ուան, ա՜ֆ՜ուա՜ֆ ա՜ֆ՜ուա՜ֆ (փէրէ փէօյէ)։

Battre —, } ընդունել ցրտու-
Faire —, } թիւնէ. ա՜ֆ՜ուա՜ֆ ֆ՜ուա՜ֆ էլ՜իֆ։

Faire le —, անհոգ գանձ ցուցանել. փէնափէյէ հաճո՜ըղ ի՜ֆ՜ուէ՜ֆ։

Froidement, ֆր՜ուա՜մ՜ան, ած. ի ցրտի (բնակիլ). թիւթիւա (պղինձ). 2. ցրտութիւնէ. հանդարտութիւնէ. յանհոգս. ֆ՜իլ՜ոֆ՜ի՜ֆ վ՜ինճ էլ՜ֆ. 2. ա՜ֆ՜ուֆ՜ա՜. ի՜վ՜ի՜ֆ՜ի՜ֆ. ֆ՜ոյ՜ըղլըղլը։

Froideur, ֆր՜ուա՜փէօ՜ր, էէ. ցրտութիւն. 2. անհոգութիւն. հանդարտութիւն. ա՜ֆ՜ուֆ՜ը՜ֆ. 2. հաճո՜ըղլըէ. ֆ՜ամըղլըէ։

Froidir, ֆր՜ուա՜փ՜իր, ը. ցրտանալ. ա՜ֆ՜ուա՜ֆ։

Froidure, ֆր՜ուա՜փ՜իւ՜ր, էէ. ցուրտ. ցրտութիւն. 2. ձմեռն. ա՜ֆ՜ուը՜ֆ. 2. ֆըլ։

Froidureux, euse, ֆ՜. Frileux.

Froissement, ֆր՜ուա՜ս՜ըմ՜ան, ա՜ր. ճմլուածք. 2. շփշփելիս. եղջե. եղլիլե. 2. պիրիպիրիթ ո՜ւրմէ խոխոփ ո՜ւրի՜լմէ։

Froisser, ֆր՜ուա՜ս՜ե, ը. ճմլել. ճղշել. ջաղխել. 2. շփել ուժգին. շփշփել. 3. ապականել. խանգարել. խաթարել. 4. վիրաւորել. պիտանել. ընդդեմ լսել. հակառակել. եղջե. վ՜իփէլ՜ի՜ֆ. խոսփ է՜ խոլ էմ՜ի՜ֆ. 2. ըլէը ըլէը ո՜ւրմէ։

ԽՒՀԵ. 2. ՀԱՒԱՏԱՔ ԽՒՀԵ. ՖՈՒԼ ԽՒՀԵ։

Fripe-sauce, ՖՐԻՓ-ՍՈՍ, ԱՐ. ՈՐԿՈՐԱԿ. 2. ՅԱՆԻ ԽՈՀԱԿԱՐ. ՉԷՆ ՊՕՂՈՂ. 3. ՓԷՆԱՑՔԸ։

Fripier, ière, ՖՐԻՓԻԷ, ՐԱ, ԱՐ. ԵՒ ԻԹ. ՀԱԿԱՍՊԱԿԱՆ. ՎԱՃԱՌԱԿԱՆ ՀԱՆՈՒԱԳ. ԽՈՓԻԼ. ՊՕՂՄԱՔ։

— **d'écrits**, ՅԱՆԻ ԲԱՆԱԿԱՐԿԱՆ. ՉՈՒԹՈՂ ՐԵԲԼԻՓ ԽՄՐՈՒԱԾՔ։

Fripon, onne, ՖՐԻՓՕՆ, ՕՆ, ԱՐ. ԵՒ ԻԹ. ՍԽԱԼԻԿ. ԳԱՒԱՃԱՆ. ՀԱՒԱՏԱՒ. ԳՈՂ ՃԱՐՏԱՐ. ԱՒԱՋԱԿ. 2. ՀՅԱՒ. ԿԱՅՏԱՌ. ԱՂՏՈՓՈՂ. ՀԻԼԵԳՈՂ. ՓՕՂԱՆՓՈՂ. ԽԱՆ ԴԱՒՈՒՆ. ՀԱՅՈՂ. 2. ՓԱՆԸ ԳՈՅՆԱՓ. ՈՐՈՐՈՂ։

Friponneau, ՖՐԻՓՕՆՈ, ԱՐ. ՄԱՆՈՒԿ ԱՒԱՋԱԿ. ՈՐՈՐՈՂ ԸՆՃՈՓ։

Friponner, ՖՐԻՓՕՆԵ, Ն. ՆԵՆԳԱՒ ԻՒՆ ԳՈՂԱՆԱԼ. ԿՈՐԶԻԼ ՀԱՒԱՐԻՔՈՎ. ԽԱԲԻԼ. ՆԵՆԳԻԼ. ՓՂՇԱ ՆՒՆ ԸՆՃՈՓ. ՍՓՐՒՄՓ. ՓՕՂՈՂ ԽՒՀԵՓ. ՍՂՓՒՄՓ։

—, Ն. ԱՌՆԻԼ ԽԱԲԵՈՒԹԻՒՆ. ԳԱՒԱՃԱՆԻԼ. ՀԻԼԵԳՈՂՈՂՈՒՔ ԽՒՀԵՓ. ՓՕՂՈՂ ՓՄՐՒՄՓ։

Friponnerie, ՖՐԻՓՕՆԸՆԻ, ՒԹ. ԱՒԱՋԱԿԱՒԹԻՒՆ. ՍԽԱԼԻԿ ԽԱՆՔ. ՆԵՆԳ. ԽԱԲԱՆՔ. ԽՕՎՓԵԼԻՒՓ. ՀԻԼԵ. ՓՕՂՈՂ։

Friquet, ՖՐԻՔԵ, ԱՐ. ԼԻՈՆԱԿԱՆ ԱՐՒԿԻԿ. ԽՈՓՈՐԻՈՒՆ ԸՆ ՍՓՈՓ ՈՉՈՒՆ։

Frire, ՖՐԻՐ, Ն. ԱՒԱԶԱԿԵԼ. ՆԱՎԱՓԱ ԻԼԻՐՄԵՓ, ՓՄՐՒՄՓ. ՆԱՎԱ ԽՒՀԵՓ։

—, Ն. ԼԻՆԻԼ ՆՓԻԱԼ ՒՐ ԱՒԱԶԱԿԻ. ՆԱՎԱ ՕՂՄՓ. ՆԱՎԱՓԱ ԻԼԸՓ։

Il est frit, ԿՈՐԾԱՆԱԾԱԼ Է. ԽՈՐԱՁ ՕՂՄԱԼ, ԻՀՓԻԼԸԼ ՓԸՐ։

Frise, ՖՐԻԶ, ԻԹ. ԱՒԱՒԻ ՎԵՐԱՅԱՒ ԳԱՆԳՐԱՒՄԱՁ. 2. ՓՐԻՄԱՓԱԿԱՆ ԿԱՒԱՃ. 3. ԾԻՐ ԸՆԴ ԳԱՒԱՃ ԱՒԱՆԱՁ. ՊԻՐ ՆՒՎ ԻՀԼԵՐՁԻՓ ՀԱՒԼԸ ՓՄՄԱԼ. 2. ՊԻՐ ՈՅ ՖԻԼԻՓՈՆ ՊԻՒՆԻՓ. 3. ՈՒԼՈՓ ՓԻՐՎՈՂԸ։

Friser, ՖՐԻԶԵ, Ն. ԽՈՊՈՊԱԿԻԼ. ՅՕՐԻՆԼ ԳԱՆԳԱՒՐԱ ՎԱՐԱՀԻՑ. ԳԱՆԳԱՒՐԱ ԳՈՐԾԼ. 2. ՔԵՐԻԼ ԱՆՑԱՆԼ. ՈՒԼԸ ԻՀՎԵՐՁԻՓ ԽՒՀԵՓ. ԻՀՎԵՐՄՓ. 3. ՓԻՐԻԼ-ԼԻՈՊ, ՈՒՅՐԱԼԸՊ ԼԻՆԻՓ։

— **l'impertinent**, ԱՆՊԱՏԵՀԱ ԳՈՐԾԼ ԿԱՄ ՄԱՐԴԱՒԼ. ՕԲՐԱՆՈՂԸ ԻՒ ՆՈՒՀՄՓ, ՈՒՕՂ ՈՒՕՅԼԻՓ։

—, Ն. ԳԱՒԱՃԱԼ ԵՒ ԼԻՆԼ ԳԱՆԳԱՒՐ. ԻՀՎԵՐՁԻՓԼԱՆՄՓ. ԻՀՎԵՐ ԻՀՎԵՐ ՕՂՄՓ։

Chou frisé, ԿԱՉԱՄԲ ԽՈՊՈՊԻՑ ԻՀՎԵՐՁԻՓ ԽՈՓՐՈՓԼԸԼՀԱՆԱՒ։

Friseur, ՖՐԻԶԻՕՐ, ԱՐ. ՈՐ ՅՕՐԻՆԷ ԳԱՆԳԱՒՐԱ. ՅԱՐԳԱՒՐԻՉ ԳԼԽԱՅ. ՈՒԼՈՒԸ ԻՀՎԵՐՁԻՓԼԱՆ. ՈՒԼԸ ՓԻՈՒԼԻՆ ՎԵՐԻՆ։

Frisoir, ՖՐԻԶՈՒԱՐ, ԱՐ. ՔԱՆԳԱԿԱԳՈՐԾԻ. 2. ԳՈՐԾԻ ԽՈՐՉԱ ԽՈՐՉԱ ԿԱՄ ԳԱՆԳԱՒՐ ԳՈՐԾԼՈՂ. ՓԻՓԸ ՓՈԼԻՓ. ՕՂՈՒ ՓՈԼԻՓ. 3. ՊԻՂԱԾ ՊԻ-ՓԼԻ-Ր ՊԻ-ՓԼԻ-Ր ԻՒՐՕՎ ԻՀՎԵՐՁԻՓ ԻՒՐՕՎ ՈՒԼԻՆ։

Frisotter, ՖՐԻԶՕԹԵ, Ն. ԽՈՊՈՊԻԼ. ԳՈՐԾԼ ՄԱՆՐ ՄԱՆՐ ԳԱՆԳԱՒՐԱ. ԻՀՎԵՐՁԻՓ ԽՒՀԵՓ. ՓԻ-ԼԻ-Ր ՓԻ-ԼԻ-Ր ՊԻ-ԼԻ-Ֆ ԻՒՐՕՎ։

Frisque, ՖՐԻՍՔ, ՈՖ. ԲԱՐԵՇՈՒԱՆ. ԳՈՒԱՐՏԻ. ԿԱՅՏԱՌ. ԼԻՐԻՆ. ԼԻՎԼԻՓ. ՓԻՐԻ։

Frisquette, ՖՐԻՍՔԵԹ, ԻԹ. ՀՐՋԱՆԱԿ ՆԵԳԱԼ Ի ՎԵՐԱՅ ԴՐԱՉՄԱՆԻ ԹԱՒՐԹԻ. ՊՈՒԼՈՒՃՈՓ ՆՈՒՊՈՂՈՒՆԸՆ ԻՒՂԻՐԻՆ ՓՕՆՈՒԼՈՒՆ ԼԻՐԻԼԻՎ։

Frisson, ՖՐԻՍՕՆ, ԱՐ. ԳԱԴԱՂՈՒՄ. ԱՍՊԱՈՒԱ. ՔԱՒԱՈՒՄ. ՆԻՆԻՐԻՒՆ. ԻՕՐՓԻՐՄՔ։

Frissonnement, ՖՐԻՍՕՆԸՄԱՆ, ԱՐ. ԱՍՊԱՈՒԱ (ՍԱՆԴԱՂ). (ԱՐՏՄՈՓՈՒՆ) ՆԻՆԻՐԻՒՆ։

Frissonner, ՖՐԻՍՕՆԵ, Ն. ԱՍՊԱՈՒԼ. ԳԱՂԱԼ. ՆԻՆԻՐԻՒՓ։

Frisure, ՖՐԻԶԻՈՒՐ, ԻԹ. ՅՕՐԻՆԱՒԱԾ, ՏԵՒ ԽՈՊՈՊԱԿԱՑ.

3. սիրտ. մռնչալ. ցանկացցոյ. խաղալ ալարելը սիկին. նիհար-յիս պօղիս. 2. փապը, լիզելի խօլ (ձիոյ). նիհիս. 3. հարիս. ալէտ. (մսոյ) պակաս։

Friandise, ֆրիանտիզ, էն. փափկակերակուրեան. ախնջանք, սէր համապատասխակաց. զօրաց փրոլիճնիս. լիզելոտ։

Friandises, էն. յտ. անձրաշահատ խորտիկք. համապատասխակաց. կամուկք. լիզելի խաղալը. նիհիս. շիրուրլուկ։

Fricandeau, ֆրիքանտօ, ար. խորովեալ ի մսոյ արձատաց ճարպով խոզնակաւ. փնտռտը խոզական ֆըրդուրմէ (ֆօքրօ)։

Fricassée, ֆրիքասե, էն. յօշանոյ միս տապակեալ կամ տգանձնեալ. փռռրմա. ճի փռռրմալը։

Fricasser, ֆրիքասե, ն. տապակել. խորովել ի տապակի. տգանձնել. 2. վատնել օգտակ գինչս իւր. փռռրմալ. 3. հալածը խրոխ ելնել։

Fricasseur, ֆրիքասէօր, ար. անամոլական խոհակերը. ֆքնա ալը։

Friche, ֆրիշ, էն. երկիր կորդ. խոպան, անպտղ. պօշ, իլնիճիկի իր։

En —, ած. անպտղ. անդաստան. առանց մշակութեան. իլնիճիկ. իրաղ իրիկնաց ալրելի (ֆօքրօ)։

Friction, ֆրիքսիօն, էն. շփումն. օձմ. օձլամ։

Frictionner, ֆրիքսիօնե, ն. շփել. օձմել. օձլամել։

Frigéfier, ֆրիժէֆիէ, ն. գովասացանել. ցրատցուցանել. սիրելիկիլ։ սօսիմալ։

Frigidité, ֆրիժիտիտէ, էն. անզգայութիւն, անբաւականութիւն ի գուգել. 2. մսեղն. պօսիկնօսալը. 2. իրիր։

Frigorifique, ֆրիկօրիֆիք, ած. ցրատցուցիչ. սօսիսած։

Frileux, euse, ֆրիլիօ, իօզ, ած. որ դիւրաւ մսի. գովամսայինն. *մսկաս. լճփաս իրիր։

Frimaire, ֆրիմէր, ար. եղեմնան ամիս. երրորդ ամիս առաջնոյ հասարակապետութեանն Գաղիացւոց. Ձրնածըլըրքն էլ ճիմիրիքնէն իրիրնէ այլ։

Frimas, ֆրիմա, ար. եղեամն. փըրաղը։

Frime, ֆրիմ, էն. կերպասանք. ատախլ. ընհրիկ. կեսուիլ։ [սասամիկ. փնփ ածլըփ։

Fringale, ֆրինկալ, էն. քաղց

Fringant, ante, ֆրինկան, անթ, ած. կայտառ. շոյտ. կենդանի. զուարթ. համարձակ. ընվիր. փէրէ. շնորհքիլի. նիլըճը. սերտիկ։

Fringille, ֆրինճիլ, էն. սպրնկիկ. ծառնան ինչ. իրիրնօս։

Fringuer, ֆրինկե, ն. սպասասակ. կաքաւել. սիլըմոք։ —, ն. լուանալ, տգտկել (գգաժակ). (ֆօրհ) իրիրնօմոք, ընկեամոք։

Friper, ֆրիբե, ն. պատառատել. ցնկուլ. 2. տգտկանել. 3. լափել. կլանել. 4. վատնել գինչս ի գնիրնա ծիւնա. նըրնմոք. 2. պերպոտ նմոք. 3. նիմոք. իրիրնմոք. 4. սիքինհլիրնիք մալըրըն նմոք։

Friperie, ֆրիբըրի, էն. հնատիք. պրպլնակ. հանգերծ պատառատուցն. 2. առբեւտուր հնատիցայ. սրտաւոտ նորոգելոյ եւ վաճառելոյ գհնատիս. 3. վաճառանոց հնատիցայ. իրիրնօ պէրէ-իրիրնօ իրիրնմոք-իրիրնօ. 2. իրիրնմնիլիրնի. 3. իրիրնճիլիր ընրլըը. պիճ պրըրլը։

Se jeter, Se mettre sur la — de qn., յարձակիլ, գնալ ի վիրայ ուրուք (առ ի լսկել գինս); 2. ծագր առնել. բառաբանել. (պիրիրնէն իրրճիրնիք) իրիրնէն ալնըլմոք, հիճմ

կամք · բազմամբոխ · բազմահոծ · վարան · լի · խալեռաէբէբ · էլէխ · փոլա ։

Fréquenter, ֆ–է–ոլ–է, ն. յաճախել · ատեպ յայց եկաներ · ունել յաճախ ընտանութիւն ընդ ումեք · ըզէնքիւք, վարդ · ընդ ըզէնքիւ ներկայ ։ ներկ էզէնք ։

Frère, ֆ–ռ, ա. եղբայր · ֆրըձոռալ · ֆրռալ ։

— de lait, դայեկորդի · եղբայր դայեկանունդ · ակռ ֆրռալ ։

— de père, եղբայր համօրեայ · ալր ֆէրէրոն ֆրռալ ։

— de mère, եղբայր · եղբայր համամայր · ալր անոռան ֆրռալ ։

— d'armes, նիզակակից · զինաուրակից · ահիռալ ձեռնռալ ։

— lai, եղբայր վաստակող, աշխատասէր · խզռոն եռեն բահիլ ։

Fresaie, ֆ–ըլ, էյ · բան քաղաւար, բազաբեաւար · ալր օլ պայռալ ։

Fresque, ֆ–ռ, էյ · որմանկար · նկար ի վերայ որմոյ նորոգ ծեփելոյ · էեն ոզվանալ ահլոր ի–ալերնի օլան նոէլ ։

Fressure, ֆ–ռ–ռ, էյ · սիրտ, փայծաղն, լեռ և լեարդ (պատրաստ ածախց) · (ինչ չեմեր հայվանները) էռ–էյն, ռալալը, ոէ վի ֆռռ ձիլերի ։

Fret, ֆ–է, ա. վարձելն գնաւ · հաւվարձութիւն · վարձք, գինք հաւաւ · 2. բեռն, ազիամասին հաւաւ · կեփլի ֆէրայ բռռմա · հավլռռ · 2. կի ի էռ–ռ, հմա–կռ ։

Frétement, ֆ–է–ըմ, ա. ասելն ի վարձու գնաւ · կեփլի ֆէրայ վէրմ ։

Fréter, ֆ–է–ի, ն. տալ գնաւ ի վարձու · կեփլի ֆէրայ վէրմ ։

Fréteur, ֆ–է–ռռ, ա. որ ասյն ի վարձու գնաւ · կեփլի ֆէրայ վէրեն ։

Frétillant, ante, ֆ–է–էյլ–ոն, –ռէ · ա. որ ցանկ շարժի · կայտառ · զեռուն · օյնոք · օյնայան · բեր փռռմալ ։

Frétille, ֆ–է–էյլ, էյ · ուռգ · մրեղ · յարդ · վռօլ–էզէռալ · ռոման վռօլլ ։

Frétillement, ֆ–է–էյլ–ըմ, ա. տատանուածն · շարժուածն · կայտիռք · ռալլռնմա · օյնոմա · բեէլեռնմ ։

Frétiller, ֆ–է–էյլ–է, ն. տատանել · զեռալ · կայտառալ խայտալ · ըզռալռնոք · ըզէրմանք · փռնոմանք · օյնոմանք ։

La langue lui frétille, առասպիկ ունէալ խօսել · ըզյեռլի ըզէրմանք եռեն ։ ոէրլի–ռեր ։

Fretin, ֆ–ըէ–ի, ա. ձըկնիկ · մանրերամ ձկունք · 2. անպիտան, խառան մարդ · ռֆ–ռ ռ–ռըէ · 2. ֆէռռ–ըզ · ոէռռ–ռ–ռէռ ։

Frette, ֆ–է–ռ, էյ · անուր երկաթի (ի ծայրս առանցնից) · (փշվեր ռ–ռռ–ռռռ) · ոէռր կռվեր ։

Fretté, ée, ֆ–է–է, –ռ է. (առանցք) պատեալ երկաթի շղթանակաւ · 2. (կնիք) վանդակեալ գաւազանօք · ռռ–ռռ կռվերլի (փշվեր) · 3. ֆ–ռֆէ–ոէռրի (փ–ռէ–ռ) ։

Fretter, ֆ–է–է, ն. պատել շղթանակաւ երկաթեաւ · կռվերլռ–է ։

Freux, ֆ–է–ռ, ա. սիրտ, նամաղ սրի · ալր ոէյ ֆռրմա ։

Friabilité, ֆ–է–ռ–կ–է–է, էյ · փխրականութիւն · փշրանկանութիւն · կեէրէ–կէ · ֆռ–էյ եէլեմ · ըռալ ոէռմ ։

Friable, ֆ–է–ռ–կ–է, –ռ · փխրական · փշրական · գիւրին ի փշրել · եէլեէր · ռ–ռ–ֆ–էյր · ֆռլայա ըռալ ռլ–ռ ։

Friand, ande, ֆ–է–ռ, –ռ · –ռ · փափկակեր · ցանկայօղ, սեղնակ անուշահամ կերակրոց · 2. անուշահամ, փափուկ, համեղամ (խորթիկ) ·

ինի օյնոլմոք. 2. փէչինին արտընփան եչիր չաչըմոք, մըրըչտանմոք։

Frégate, ֆռեկոթ, էփ. նաւ կրկնայարկ. 2. ֆռանչուան ինչ ծովու երապարմանիչ. ֆըրգոնիչյան. 2. պէր ոյ չոփոտ ուչան փինիչ գոչլու։

— d'avis, բանքեր, պատրաստմանքեր նաւ կրկնայարկ խոպեր կեօղէ-րէ-ոգ ևերիրեն ֆըրգոնիչյան։

Frégaton, ֆռեկոթօղ, ար. նաւակինչ վիճնատայուց. 2. նաւակ ձկնորսայց. վիճնգոթ ֆըրգոնիչյնէ. 3. պուրճին փայըչը։

Frein, ֆռէն, ար. սանձ. պանգանաւանգ. 2. կապ (չիզաբ). կռ. 2. (փիլ) պուչը։

Frelampier, ֆռըլանփիէ, ար. այր անպիտան, գաւզնաքնայ. ոխոփրէոնիէ, էլէ խոբամազ ապամ։

Frelatage, տ. Frelaterie.

Frelater, ֆռըլատէ, ն. խառնել, խարդախել (զըմպելիս առ գինեվաճառս երեւեցուցանելոյ). (պէր էլփէյ) հիլէ ֆռիմոք։

Frelaterie, ֆռըլատըթէ, էփ. խարդախելն (զըմպելիս). 2. ըմպելի խարդախած. (պէր էլփէյ) հիլէ ֆռիմա. 2. հիլէ ֆռիլըմըչ էլփի։

Frêle, ֆռէլ, ած. փխրուն. խախուտ. զապիաղփուն. ակար. նօրին. փօլոյ էըրըլըր. պոյանըփըչ։

— , էփ. օրիորդ

Frêle, ֆռէլ, ակնուա-կան. հանըմ։

Frelon, ֆռըլոն, ար. ձիուաց. խլէրէ ուրըչ. պիճինէյի։

Freluche, ֆռըլիւչ, էփ. վիրջը ակուռքանայ. էրէր ֆիւճէ։

Freluquet, ֆռըլիւկէ, ար. ձանձաղամիտ. յաղդուդ. հոֆիֆոլ. պէլըչ. պիէֆոր։

Frémir, ֆռէմր, չ. գալ. սարսռալ. սասանիլ. սասանափիլ. 2. երերիլ. ճօճճիլ. տատանիլ. ծփիլ. 3. սկսանիլ. հեաչ. մռմռալ. շչիլ. ընդդիմդիմ. էրէրէ-փոք ուլաճը։

Frémissement, ֆռէմիճմոն, ար. սարսռա-դողդոմ. 2. յուզմունք. մռնչիւն. շչիւն. 3. երերմունք. տատանում. խարշալ (սերմուց). ընդ-րիմ. էրէրէմոնիէ. 2. ֆըփը-փոմ. կէ-րէ-կիէ. վըշլամ. 3. ըմպիանմա. ընդդիմդիմ. թամաշանմա։

Frêne, ֆռէն, ար. յասի. ծառ. ինչ. փէչգա-փոք ուլաճը։

Frénésie, ֆռենէզի, էփ. մտայգախառնութիւն. խանգագա-րութիւն. յիմարութիւն. սէրսամ. ևըլըրըմա. փէնէփ։

Frénétique, ֆռենէթիք, ած. մտայգախ. խանգացնոր. գա-ռանցնալ. մոլի. ևըլըրըմը-ևըլուճը։

Fréquemment, ֆռէքամոն, մ. յաճախապէս. ատէպ. ըսէ փէֆա. ուըէ ուըէ։

Fréquence, ֆռէքոս, էփ. յաճախութիւն. կրկնութիւն. 2. բազմութիւն. 3. ար-պութիւն (երթալի, չընչոյ) ուըէլըէ. ֆիէրթուրլամա. 2. ըլ-լոլուըէ. ըսէլա. 3. ըլ-ֆոփլոէ. ֆիէչիէփ։

Fréquent, ente, ֆռէքոն, նդ, ած. Հանապազորդ. յաճախ, ատէպ. 2. ար-պած (ժնդիւն երթալի). ուըէ, ըսէ ըս-հիէֆոն. 2. ըֆոփ. ֆիէչ։

Fréquentatif, ive, ֆռէքոն-դոփիֆ, իվ, ած. յաճախական. յարակական (անուն). ֆիէ-իրէյ։

Fréquentation, ֆռէքոն-դոէօ, էփ. յաճախ ընաս-նութիւն. ատէպ պցիլու-թիւն. յաճախելն. ուըէ ուըէ ֆծուլմա. ուբէճա վարմա։

Fréquenté, ée, ֆռէքոն-դէ, ած. խճողեալ մարդ-

ժի. 3. վարաավիրոյ (ի զօրու. ի նաւու). ծեքրահ ընդաղը. 2. (առ.եր. կին) պերդերէի։

Fraternel, elle, ֆռատէռնել, ի. եղբայրական. պէրտերէի. փոքրիկ օձ։

Fraternellement, ֆռատէռնէլման. ադ. եղբայրական. պէրտերէի։

Fraterniser, ֆռատէռնիզէ, ե. վարել եղբայրաբար. 2. եղբայրանալ. պէրիւնէլ ֆռատէռել կին պէրտերէ. 3. ֆռատէռելուլ մէ. ֆռատէռել օղմէ։

Fraternité, ֆռատէռնիթէ, էթ. եղբայրութիւն. 2. սէր եղբայրական. մաերմութիւն. ֆռատէռնելիէթ. 2. ֆռոնտօֆ. ֆռատէռել մահկապէրիթ։

— d'armes, զինակցութիւն. զինաորակցութիւն. ահիռելիէթ. ճինէռելիէթ։

Fratricide, ֆռատրիսիտ, ադ. եղբայրասպանութիւն. 2. եղբայրասպան. ֆռատրիսէռ. 2. ֆռատրիսիտ. ֆռոնտօֆրիտ։

Fraude, ֆռօտ, էթ. նէնգ. խաբէութիւն. 2. մաքսանենգութիւն. հիւկ. ալոմմա. 2. կեօմրիւռէրէն մալ ֆռալըմա։ En —, նէնգութեամբ. հիւկ իլէ։

Frauder, ֆռօտէ, ե. նէնգել. խաբել. 2. ի դերե հանել. վրիպեցուցանել. 3. նէնգել, դաւաճանել. զմաքս. հիւկ իրէ. ալոմմէ. 2. պէռէ կիրիմէ. օղալ էշխրմէ. 3. կեօմրիւռէրէն մալ ֆռալըմէ։

Fraudeur, euse, ֆռօտէօռ, եօզ, ռ. եւ էթ. գաւաճան. խաբէբայ. 2. մաքսանենգ. հիւկտալ. ալոմմէրը. 2. կեօմրիւռէրէն մալ ֆռալըրան։

Frauduleusement, ֆռօտիւլէօզմէն, ադ. նէնգաւ. եւ մանգաւ. հիւկ իլէ։

Frauduleux, euse, ֆռօտիւլօ, եօզ, ռ. նէնգաւոր. գաւաճան. 2. նէնգաւորական. խաբէական. հիւկէտեօր. ալոմմրէը. 3. հիւկէտեօրէ։

Fraxinelle, ֆռաքսինել, էթ. ասիատական խունկ փար. պէյազ կերէ։

Frayer, ֆռէյէ, ն. հարդել ճանապարհ. հարթել. 2. քերեալ անցանել. քերել. չփել. եօլ ալմէ. պէտ պէօղ եմմէ. 2. «ՀՅԲԼԱՐ» կելմէ. օձ։

—, ե. մաշել ի չփելոյ. 3. չփել ձկանց ընդ միմեանս. գալ ի զուգութիւն. 3. միաքանել ընդ միմեանս. 4. ուղեղ հաղորդութիւն ընդ ուղեղ. գալ ի մի վայր. 5. հաստատացանել գծախս. օձրէլ մէրեն ալընմէ. 2. պէլըմէր էչֆիլիչմէ. 3. «ալըչմէ. պէրլիչմէ. 4. պէրիւնէլ ալֆառը օղմէ. 5. մէտրիֆիլէն վէրմէ։

Frayeur, ֆռէյօռ. էթ. արհաւիրք. զարհուրանք. ֆօրձօռ. իռչիլէնիւն։

Frayoir, ֆռէյուար, ադ. նշան եղջերաց եղջերուաց ի կոճղս. ալամ ֆէրիչլէրէ կէչէ պռնիչլէրէ ալօրէնըն ֆռալնախան ֆռալն նշան։

Frayure, ֆռէյռ, էթ. չփելն եղջերուաց զեղջիւրս իւրեանց ընդ կոճղս ծառոց. կեչիլէն պռնչլռալըրըն ալտա ալօրմէ։

Fredaine, ֆռէդէն, էթ. գործ երիտասարդութեան. անմտութիւն երիտասարդական. չարաչաճութիւն. ֆռալկիլէ։

Fredon, ֆռէտօն, ադ. գեղգեղում (երգոց). գեղգեղանք. օյնաք եալ. ինքինիմի

Fredonnement, ֆռէտօնմէն, ադ. գեղգեղելն. գեղգեղանք. օյնէն օյնմիս։

Fredonner, ֆռէտօնէ, ե. գեղգեղել. 2. մրմնջել, երգել ընդ ատամունս. ալ-

էի · քաքար ինչ ի նշոյ եւ ի չաքարէ · 2 · եւղ յատկական · ագգ ինչ անուշահամ խնկոց · պէտ նեւ պատրաստի վա չէ՝ երբեք խառնել չէի · 3 · պէտ ոչ իմաստ։

Frangipanier, ֆռանժիփանիէ, նիւ, ար · ամերիկեան յատկի · Ալբերիա խոտիպ ։

Franquette, ֆռանկէթ, À la —, À la bonne —, գ · համաբանակ · միամտութեամբ, անկեղծաւոր մտօք · պէտ պէտ ըլլալ · պէտ ըսել ։

Frappant, e, ֆռափան, անդ, ած · ագդոյ · բախիչ · աչքառչողուչիչ · զարմանալի · 2 · կարի նմանագոյն · գիպողագոյն · չէ՝ պէտ ներելի · հայրան խոչէն · լուսլուսած · 3 · զարհուրելի պէտ ըսել · իւզդիչ ։

Frappe, ֆռափ, էի · կնիք · գրոշմ · արժանք (դահեկանաց) · 2 · բռավանդակութիւն մարդ միոյ ագդի նշանագրաց · պէտ · 2 · բռաջ ֆռալըղուրընէն պէտ ինէտել իռաջը ։

Frappé, ée, ֆռափէ, ած · հարեալ · բախեալ · 2 · արժանեալ · գրոշմեալ · 3 · խիտ (ասուի) · սառուցեալ · 2 · պէտ պռալըշը · 3 · ըշէ, խիֆէլի (լուհա) ։

— du tonnerre, չանիմահար · հարեալ ի կայծականց · եղեւ պէտրըմահ սառուցեալ ։

— d'une idée, պատեալ, քմծառնեալ ի կարծիս ինչ · պէտ էյ՝ պէտ ապէրալ, պահըզալ, սառուցեալ ։

— d'étonnement, պաչեալ · յապուշ կրճեալ · լուծեալ · հեչտան ոլմալ ։

Vers bien —, զօրեղ, ագդով առիւերացեալ · չէ՝ պոէնիլի, ինէտ պէտ ըսել ֆռանիք ։

Frappement, ֆռափըմէ, ար · հարուած · բախուածք (Աստուածի ի վէմ) · սառուցումն ։

— de main, կայլիւն · ծափահարութիւն · եւ ֆափմա ։

Frapper, ֆռափէ, ն · հարկանել · բախել · 2 · ագդել · հարկանել · զարմացուցանել · պաչեցուցանել · յապուշ կըրճել · 3 · հարկանել · վիրաւորել · սպանանել · 4 · պնդել · հաստատել · 5 · ձգտել · տոքաձանել (ի վերայ ամենայն ընչից) · 6 · ծագել · անկանել (լուսոյ) ի վերայ · սառուցել · 2 · ինէտ եղնիլ · (ինէտ էյնէն) ուր եղնիլ · հայրան եղնիլ · 3 · սառուցել · խառնուցել · եօրթրըլէ · 4 · պատուաստել · փալէնկէ · 5 · ֆռանքա եղնիլ · էչինէ սըզել · 6 · (ինէտ նէ) էռէրինէ սառուցել ։

— de la monnaie, դրոշմել դահեկանս · արժանել · ինէտ սառուցել · պատրաստել ։

— son coup, հասանել ի կէտ նպատակին · ածել զարդիւնան · ֆուռբնէտ ինէտ եղնիլ · պուրուքնա էրլէ ։

— d'anathème, նզովել · նզովս ի վերայ կարդալ · ոճիրս օթուսել ։

— de glace, գովայուտցանել ի սառին · պուղ էչինէ սուսնիլ ։

— des mains, կայլիել · ծափս հարկանել · եւ ֆափել ։

—, ն · հարկանել · բախել · սառուցել · չոլմալ ։

Se —, յ · ընդհարկանել · բախել · 2 · հարկանել զանձն, զմիմեանս · 3 · լինել դատեալ · քմծառնել · յապէշտակել (ի չար խորհրդոյ) · սառնալուծ · 2 · ինէտէչի խոհոտ պէրէզլէրինի սառուցել · 3 · սառուցել · ֆռէզլամալ · խոտիրանալ ։

Frappeur, euse, ֆռափէօռ, էօզ, ար · եւ էի · հարկանօղ · սառուն · սառուհի ։

Frasil, } **Frasin**, } տ · Fraisil.

Frasque, ֆռասք, էի · յանդուգն գործ · 2 · ինդ · հնարք · սուլթափլըղ · 3 · հնչիւ · օյուն ։

Frater, ֆռաթէռ · ար · մանուկ, աշակերտ վիրապու-

ձակ ազատասրեալ. ազատական ազատ, ազատական (-եալ-ի-ե)։

Francatu, ֆ—ն-ա-տ-ու, ած. ազգ ինչ ինձորդ. պէտ նվ չօգ ասպետը նլմա։

Franc-etable, ֆ—ն-կ-տ-ա-պլ-ը. De —, պ. (մերձենալ նաւուց) ցառակ ի ցառակ. պատրան պատրանս։

Franchement, ֆ—ն-շ-մ-ն, պ. համարձակ. ազատաբար. 2. յատակամիտ մտօք. պերճախօսաբար. 3. հիւխիւ. հանդիպիսի։

— et quittement, (վաճառել) ազատ յամենայն բանից եւ ի պարտուց. հեր պէտ չէմ ինչ ոչ պարտք։

Franchir, ֆ—ն-շ-իր, ն. վազեալ անցանել. 3. հաստանել. անցանել. 3. յաղթեմ. դեր ի վերայ լինել. 4. անցանել (ըստ ասհման). չկալ ի չափս. սիլամբ. ազբրայեղ ինչպէս. 2. ալմուկ ինչպէս. 3. ի—ինքն օլմք. էդնդէ. 4. ինճասալ ինչպէս. ծօրնէյ ինչպէս։

— le pas, հաստատեալ դնել ի մոխ. փաթր վերմէ։

— le mot, ասել համարձակ, յայտնապէս. ճշմէմ, ազբիսան ազբրալ ասպէս։

Franchise, ֆ—ն-լ-իզ, էէ. ազատհարկ. ազատութիւն ի հարկէ. 2. ինքնիշխանութիւն (յատուկաոս). ստատուտ-թիւն. 3. իրաւունք ազատանալի. տեղի ազատնիի. 4. միամտութիւն. ամբծութիւն. յատակութիւն. 5. համարձակութիւն, ազատութիւն ձեռաց (ի նկարելն). ֆ—ռֆլէզ-ատ-ը-լէ. 2. ռանդ-ուխ տեղի տալ-ըմա էլէրմէ. ֆ-լ-ըէ. 3. հիմայեի հոգը. մելա. ազբրանալ ինչ. 4. ռաֆ-ինչ-ռան-ը-ֆ. փօշ-ը-ը-ը-ֆ. 5. (նաւէ—չլ-ուրդ) ել-ինչ-ուիլ։

Francisation, ֆ—ն-ի-զ-ա-սիօ՛ն, էէ. գաղղիականաւթիւն. լինելն (նաւու) գաղղիացի. ֆրանսըզէէֆ. (պէտ լինելն) ֆրանսըզ օլմագ։

Franciscain, ֆ—ն-իս-քէն, ած. փրանկիսկեան կրօնաւոր. ֆրանչիսքեան բահչէ։

Franciser, ֆ—ն-իզ-ե, ն. գաղղիացի գործել զգածն. ֆրանսըզլամբ. պէտ ըստ-ը-ը ֆրանսուվ նմիմբ։

Se —, յ. գաղղիանալ. զգենուլ զբարս գաղղիացւոց. ֆրանսըզլանմագ։

Francisque, ֆ—ն-իսք, էէ. երկայրի տապար նախնի Փրանկաց. նոյն ֆրանսըզըբէ պէտ ոչ պուլնաբ։

Franc-maçon, ֆ—ն-մա-սօն, ած. ազատ որմաշէն. ազատնդատար ինչ. ֆրամասօն։

Franc-maçonnerie, ֆ—ն-մասընըի, էէ. ազատ որմաշէնութիւն. ազատնդ ինչ. ֆրամասընըի։

Franco, ֆ—ն-կօ, պ. ազատ ինչ հատուցանելոյ. առանց ինչ ծախսուց. պէտ չէ վերպահն. մասրաֆըզ։

Francolin, ֆ—ն-կօլէն, ած. ատամբ-իմաչան ինչ-պ-ըրաճ։

Franc-réal, ֆ—ն-ռէ-ալ, ած. ազգ ինչ տանձի. պէտ նվ սրճաս։

Franc-salé, ֆ—ն-սա-լէ, ած. իրաւունք ձրի ածելոյ չափ ինչ ազ. կօմբէ-ռ-ը պահհուլ ընալ ալա հոգը։

Frange, ֆ—ն-ժ, էէ. գդան. վերջաւորք. ծայր. ասլաչ։

Frangeau, ֆ—ն-ժօ, ած. փոքրիկ ծայր. թ-ուլ-ուլ ասլաչ։

Franger, ֆ—ն-ժէ, ն. ի վերջաւորս զարդարել եւ գործել ձեւ-պատուէ ծայրից. ասլաչէը նմիմբ։ ասլաչլ ծօռնիմբ։

Franger, ֆ—ն-ժէ, ած.

Frangier, ֆ—ն-ժիէ, յ որ յօրինէ ծայս, վերջաւորս. ասլաչիը։

Frangipane, ֆ—ն-ժիբան,

Faux-frais, անօգուտ, վատ-թահոսք ծախք. պօշ խարճ։

Fraise, ֆրէզ, էֆ. երեսպ. 2. ընդերք (պատանց). 3. պան-գուր փողապատ. 4. ցցա-պատնէշ. պատնէշ ի ձողից. ընկոյզ. 2. (ֆռէզ) պողբա-ոսկրը. 3. պէր ղեվ պօշոզ պուրը. 4. ըրտիօվ։

Fraiser, ֆրէզէ, ն. պան-գուր գործել. խորշաքոզ առնել. 2. պատել ցցովք. ֆըվըդ՚էֆ, փէրիւ՚ փէրիւ էֆոնէ. 2. փէօրն ղատոֆըն-ըրտիօվ ընէուծ։

— la pâte, քոզ ֆէրել. էյէ էօչուրմէ։

Fraisette, ֆրէզէթ, էֆ. փոքրիկ պանգուր փողապատ. վակաս փոքրիկ. փէրիւմէ-փէրէ պօշոզ պուրը։

Fraisier, ֆրէզիէ, ար. երեսպ (առունկ). ընկոյզ-ֆէրոանը։

Fraisil, ֆրէզիլ, ար. մա-խիր ածխոյ հանելոյ յերկրէ. ճոպան փօդուրիւ փէրէ։

Fraisoir, ֆրէզուար, ար. ալաք պայլիկոնի. պուրպը-պէֆրէ, ուճար։

Framboise, ֆրանպուազ, էֆ. ազնխ, ալրաւնի մոր. պմաուլ։

Framboiser, ֆրանպուազէ, ն. հանգերձել, համեմել հիւ-թով ալրաւնի մորի. պմաուլ ապուչոյլ փէլէրէ։

Framboisier, ֆրանպուազիէ, ար. մորենի ալրաւնի. պմաուլ ֆէրոանը։

Framée, ֆրամէ, էֆ. գե-պարդ ինչ նախնի Գերմա-նացւոց. ետէ նէ՚նէ՚էրէն պէր նէվ ճըղրաղը։

Franc, ֆրան, ար. փրանկ. գահեկան ինչ Գաղղիացւոց. ֆրանֆ. Ֆրանոանը 174 ֆո-քալըֆ ֆի-գի-լ ուէէկուէ։

Payer au marc le —, հա-ատուցանել քան չափու հա-ամեմատութեան գիտից կամ գլխոյ արծաթի. ալճուղը-

Ու խոխօք ուէրմէյուինէ ֆէօչէ էտա էրինէ։

Franc, anque, ֆրան, անէ, ար. եւ էֆ. փրանկ. Ֆրան-պացի (յարեւելս). Ֆէրէնդ. Էֆրէնդ. Էվէրօֆ-ըը։

Franc, franche, ֆրան, ֆրանշ, ած. ազատ. ինքնո-րէն ազիկոսի. ազատեալ (գերի). 2. անհարկ. ապա-հարկ. 3. յատակ. անկեզ-ծաւոր. յատակութիւն. 4. համ-արձակ. ազատ. 5. Ճշմարիտ. հարազատ. բուռն. 6. ոչ կաուարեալ. ոչկին, Ճիշդ. 7. ընտանի (ծառ.). ալոփ. ալոփ. 2. վէրէնէ. ճ-ան. 3. փէրիւ. ատֆէրուան. 4. ուէրդէ. 5. ահիհ. Ֆալէ. 6. ինճոմ. ինէֆիլ. 7. ալլան-ճոփան էյէ ղիվէ վէրէն (ապտ)։

— de port, (ժուզմ) ազատ ի բաժէ աուրհանգակի, կամ ոյր հատուցեալ են վարձք. էօրիս ափէրէ էօլլայանփան վէրէլէլ (ֆէրիաս)։

Avoir ses ports francs, լինել ազատ ի բաժէ նա-մակաց. էօրիս ափէրինփէն ճ-ան օլմաք։

—, ած. համարձակապոյնս. ազատաբերան. յատակամիտ մուօք. 2. լիով. բովանդակ. ոչ. ուէրդէրլիանէ. փէրէրիս-էյէք. 2. պէտպէրիէն. ինճոմըլնէմ։

Franc-alleu, տ. Alleu.

Franc-fief, տ. Fief.

Français, aise, ֆրանսէ, էզ, ած. Գաղղիացի. 2. Գաղ-ղիարէն. 3. գաղղիական. Ֆրանոզ. 2. ֆրանոզէմ. 3. Ֆրանոանէն. Ֆրանսալը։

À la française, ըօրէն Գաղ-ղիացւոյ. ի ձեւ գաղղիական. Ֆրանոզէյէրէ. Ֆրանոզէվ-էրէ։

Parler —, ակնապոյնս, յայ-տնապոյնս խօսիլ. ալէքփան, անլալէլէր պէր ինրզ էնէ ուէօյ-լէմէք։

En bon —, (առնլ) հաստատ-

Fracture, ֆ—ակ—տ—ուր, եր. *խորտակումն. ջախջախումն (գործն). 2. բեկումն. խախտումն (օրինացն). 3. ճեղքին երդմ. 2. ւբեթէ. (*ի-ի-ից*) երբեմն ւբեր.*

Fracturer, ֆ—ակ—տ—ուր—ել, ն. *խորտակել. բեկանել. ջախջախել. երդմել.*

Fragile, ֆ—ակ—իլ, —ջ. *փխրաբեկ. 2. փխրաքակ. անցաւոր. 3. գայթառ. տկար. զաղփազփուն. ծօլոյ երբեմն. նաբին. կէրէտ. 2. կ—ուի—ի. ֆ—ոխ. ֆորձրաբեկ. 3. պ—ւլին. ֆ—ակ—իլ—ին—ել. ը—յ—ի.*

Fragilité, ֆ—ակ—իլ—ի—ե, եր. *փխրաբեկին լինել. 2. տկարութիւն. փխրաձկան ունայնութիւն. 3. յողդողդութիւն. անհաստատութիւն. նաբինի—ի. կէրէտի—ի. 2. ֆոռվ—կ—ի—ի—ի. 3. ֆ—ոխ—ի—ի. պ—ւլ—ի—ի—ի.*

Fragment, ֆ—ակ—ի, պր. *նշխարք. բեկորք. 2. հատակտորք գրոց. ֆ—ուր. ֆերբէ. 2. ի—ի—ի—ին պէր ցի—ի ֆ—ուր. ֆերբ—ը.*

Frai, ֆ—ի, պր. *չիւմն, մերձաւորութիւն ձկանց. 3. ձկնիկ. 3. ձու ձկան. 4. մանչումն ի չիմանէ. պ—ւլերբեր լիֆ—ի—ի—ի. 2. ո—ֆ—ի պ—ւլերբ. 3. պ—ւլերբ ի—ո—ր—ի—ո—ը. 4. (ո—ի—ին) ը—ի—ո—ը.*

Fraichement, ֆ—ի—ե—ի, ած. *հովութեամբ. ի հով ժամանակի. ի հովասուն վայրի. 2. նորագապէս. այն ինչ. 3. այծ ի մէն օրինակս. ի—ի—ին—ի—ի. ի—ի—ին—ի—ի. ի—ի—ին հ—ո—ո. ի—ի—ին ի—ի—ի. 2. ի—ի—ի. ձ—ի—ին. ի—ի—ի. 3. ա—ը պ—ի—ո—ի—ո. ո—ո—ի—ո.*

Fraicheur, ֆ—ի—ո—ր, եր. *հովութիւն. զովութիւն. հով. 2. գայրատութիւն. առատութիւն. կենդանութիւն. 3. յրտութիւն. ցուրտ. պարզ. 4. ցաւ ի ցուրտ խռնուածքեան. 5. պայծառութիւն գունոյ. գեղեցկութիւն. 6. մեղմ օդ. զով հազմ. ի—ի—ի—ի—ի. 2. ի—ի—ի—ի. ի—ի—ի—ի. 3. ո—ո—ի—ո—ի. ո—ո—ի. 4. ն—ի հ—ի—ո—ո ի—ո—ի—ի—ի—ի—ի ը—ո—ի ո—ի—ը. 5. ֆ—ի—ի—ի—ի. ի—ո—ի—ի—ի—ի. 6. ի—ի—ի—ի—

Coup —, փափախ Հարուածՙ ի նմին ի միում ժամանակի. երկակողմանի ի՛ր հնարամտութիւն. պիւ է՛ր ի՛ր պիրկ-բունի սարմ, որ՝ մանկանէ կիմի։

Bois —, անտառ մեգամասուռ. լաւ է՛ր ծառերէ օրմն։

Paix fourrée, սուտ, նենգաւոր հաշտութիւն. խոզ որ՝ն օլեն, սոխի պարէլ։

Fourreau, ֆո՛ռօ, ար. պատեանք. ի՛ր. հագուստ։ ֆոռվոր։

Coucher dans son —, ննջել զդեգեալ. բռնաբարեալ կանանց։

Fourrelier, ֆո՛ռէլիէ, ար. պատենագործ. հագուստաշինող։

Fourrer, ֆո՛ռէ, ն. մուծանել. միել։ 2. (բանս անդէպս) ի ներքս խառնել. կդկդել. կարկատել։ 3. տալ ի ծածուկ եւ անյարմար։ 4. դրոսագել. մաշկեկօթ. մորթս ի ներքոյ դնել. օգնել։ 2. փարելիբրնաթ. ֆռնիւթ։ 3. ինչ՛ւն վ՛ր օրմն ըզգվերփէ։ 4. պ՛ռէր ֆռփլռմաթ։ Se —, յ. մուանել. միջամտել կիներ։ 2. ուգանել հանգերձս ջերմացուցիչս։ 3. թաքչել. ղօղել։ ի՛ր մէ։ օգնօ՛ւմաթ։ 2. ըզձոթ խոռոճաս բռատպ ինչ՛ւթ։ 3. ինչ՛ւ՛ն՛ւթ։

Fourreur, ֆո՛ռէօռ, ար. մաշկեկագործ. պէրչէ՛ն։

Fourrier, ֆո՛ռիէ, ար. հայթայթիչ, հոգաբարձու օճ՛ռանաց զօրուն. փօնափէշ։

Fourrière, ֆո՛ռիէռ, ի՛ր. շտեմարան փայտից. փայտանոց (յայպարանս)։ 2. վերրացուցիչ փայտից. օթռանօ՛ւմաթ։ 3. օթռանէռօ պռէլէրէ։

Mettre en —, գրաւել, առնուլ պատանդ (վերրւարն). (—ը) բ՛ռհին ա՛մֆէ։

Fourrure, ֆո՛ռռօռ, ի՛ր. մաշկեակ. մորթ. պ՛ռէր։

Fourvoiement, ֆո՛ռվուազմա՛ն, ար. մոլորութիւն ի ճանապարհի. խոռորուածՙ. խելագան էզգմ. խելագ զայդ կիմի։

Fourvoyer, ֆո՛ռվուայէ, ն՛ մոլորեցուցանել. զգայաւղի հանել. խռելիմաթ. իւլան էզգ՛ռմաթ։

Se —, յ. ըստ արուեղի անկանել. մոլորել. ապամտել. վռիպել. խելագ զայդ ռմաթ. խռելիմաթ։

Fouteau, ֆո՛ռօ, ար. ափի. ի՛ր ի՛ր։ փայըն ազգիը։

Foutelaie, ֆո՛ռթէլէ, ի՛ր. ոփիք. անտառ. ափեաց. ի՛ր ի՛ր։

Foyer, ֆո՛ռյէ, ար. կրակարան. հնոց. վառարան։ 2. կէտ կիզման. վառարան (ապակւոյ)։ 3. ժողովեղ, ջերմ տեղեակ ի ճեռեռր։ 4. կեդրոն, վառարան, բոյն (հիւանդութեան)։ ծոփ։ ֆո՛ռռօռ։ 2. էէրիւէ՛ռիւռ ռօռ՛ւ՛ռհ։ 3. ի՛ռ՛ռրօռռ ֆռհվ՛ռ օռռօը։ 4. (խռիւ՛ռիւն) ի՛ռ՛վռռ, ռռ՛ւ՛ռ ի՛ռրի։ ֆոյիռհ։

Foyers, ար. յ՛ռ. հայրենի գաւառ. տուն. երգ. փռզռռռռռռ ի՛ռր։ վռհան. ծոփ։ ռռր ի՛ռ ռիյռռ։

Frac, ֆռռփ, ար. մեկնոցան. ի՛ռ՛ռռ՛ւ; ե՛ռռռռ ռի՛ռրի։

Fracas, ֆռռ՛փռ, ար. խռռռռակուածՙ. չախչախուածՙ. կռռռնախուածՙ։ 2. շաչիւն. շառաչիւն. ճայթիւն. շկահիւնՙ։ 3. շշուկ. ժխոր. դղրդիւնՙ. աղմուկ. ե՛ռռ՛ռռ՛ռ. ե՛ռռ՛ռռ՛ռռ. ի՛ռ՛ռռ՛ռռ. 2. ւռ՛ռռ՛ռռ. ւռ՛ռռռռ ռի՛ռ. ի՛ռ՛ռռ՛ռռ՛ռ՛ռ. 3. ւռ՛ռռռռ. ֆռռ՛ռռռռ. վռ՛ռվռ՛ռ։

Fracasser, ֆռռփռռ՛ռ, ն. խռռռռակել. չախչախել. փռռռռռռ. ի՛ռռռռ ի՛ռ ի՛ռռ ի՛ռ՛ռ՛ռ։

Fraction, ֆռռ՛ռ՛ռ՛ռ, ի՛ռ. բեկումն (հմտի)։ 2. բաժինուման։ 3. կռռռռ՛ռ՛ռռռ. կռռռռռռռ. փռռ՛ռռ. ի՛ռ՛ռ՛ռռռ՛ռ։ 2. հ՛ռռռ. ֆռռ՛ռռ. 3. ի՛ռռռ. ռռռռ ռռռռռռռռռռ։

Fractionnaire, ֆռռ՛ռ՛ռ՛ռռ՛ռ, ռռ՛. (մի՛ռ) կռռռռռռռռռ. ի՛ռռ՛ռ։

թիծաղ մի լի · 3 · խուսի մարդական կարգեալ ի մի եւ ի նոյն գործ · պէտ ֆօռնօն գօլօռ · 2 · պէտ ֆօռնօն (ինչ. լ) · 3 · պէտ էլէ խոյնին օլօն ուռմ պէտ ինչ ։

Fournette, ֆօռնէթ, էթ · հնոց փոքր (վասն արծնեալ ապակւոյ) · (փնկէթ) ծռուբ ։

Fourni, ie, ֆօռնի, ռէ · թաւ · թանձրախուռն · խիտ · 2 · զարդարեալ · հանդիպեալ · հայլթայլեալ · որ ունի · ութ · 2 · պօնհէլլ · պէտիմիլ ։

Lance fournie, պէտ նիզակաւորաց · հրչքութլուլոր պուլ ։

Fournier, ère, ֆօռնիէ, ռ, որ · եւ. էթ. հնոցատէր · փռնռպան · ֆօռնռնիռօռ · ֆօռնռն ռահիպ ։

Fournil, ֆօռնի, որ · հացարարաց · տեղի հնոցի · կ՚ութէ ի պուէտէռնէը · ֆօռնռն իէրի ։

Fourniment, ֆօռնիմռն, որ · արուակ կամ եղինւթ մառօգոյ · 2 · կալէայ կազմածք զօրաց · պռօռնի ֆօլօռֆօռը · 2 · ռատէրին էօյլէ ինֆըմլռրը ։

Fournir, ֆօռնիռ, ն · հոգալ · զարգարել · հայթայթել · մատակարարել · մատուցանել · տալ · 2 · բռվանդակել · կատարել · 3 · յառաջ բերել (պատճառաւ) · ինֆռրմէ · կինի · պօնիրմէ · հռչէըլօռմէ · վէրմէ · 2 · ինֆռրմռմէ · պէնիրմէ · 3 · (ռպոն) էդրուլ · ինֆռրմ կինի · — , ն · բաւական լինել · 2 · նպաստաւ, ռատար լինել · ինիրէը օլմէ · 2 · մէռաբ, ինռրմ կինի ։

Fournissement, ֆօռնիսմռն, որ · բաժին, հանգանակ վաճառականաց · 2 · հայթայթումք · մատակարարութիւն · ինֆռրմէրի էլէրէնինդի հէր պէր օրինալ օրինայ ֆօռռնալ հէռէ · 2 · (պռիէրէ) վէրմէ · էօյլէրմ ։

Fournisseur, ֆօռնիսէօռ, որ · հայթայթիչ պիռոյից (բանակի) · մատակարարիչ (զգեստու, պաշարի զօրաց) · համբարակապետ · (ռռէրէ) բռռա · ղռնբրէ վէրեն · (ռռէրը) լաւ լսելի ինֆռրմէօռիկ ։

Fourniture, ֆօռնիթիւռ, էթ · հանդերձ · պատրաստութիւն · 2 · հայթայթիւք · հոգաբարձութիւն · մատակարարութիւն · տուչութիւն · 3 · հանդերձանք մանր մանր մասանց (զգեստուց) · պէրէրէ · ինֆռրմէ · 2 · էօյլէրմ · ինէչ պ ինէլիմ · վէրմէ · 3 · ըղձալ օլօն ինէքմ՚ · ինինիմիմ · ինէրինէրմ ։

Fourrage, ֆօռռաժ, որ · խոտահամբար · խաբ · 2 · հունձք, կորամն խոտոց · 3 · խոտաւորք զօրք · օրնռթ · օմ · 2 · օր պէլինի · 3 · օրնռթ ինչլյան ռռէրէ ։

Fourrager, ֆօռռաժէ, ը · կորել, համբարել, ժողովել խոտս անասնոց · օրնռթ էռմէ, ինէռրէ կինմէ, պէվէլէրմէ ։

— , ն · կողոպտել · աւարել · աւերել · 2 · վէր ի վայր հարկանել · խառնակել · էռմնռլմէ · խռռագ կինմէ · 2 · ալ ինռն կինմէ ։

Fourragère, ֆօռռաժէռ, ռէ · Plante —, խոտք կամ բոյսք հարակի · օրնռթ ֆէռռաձլրը ։

Fourrageur, ֆօռռաժէօռ, որ · համբարաւական · խոտաքեր · օրնռթը, օրնռթ ևինիչէն ։

Fourré, ֆօռռէ, որ · ի ծփատք · ի ծաւռտք · ծռնռդռտք · օրինդռտ ռէր · ռռէը ևէրէնէռէ ։

Fourré, ée, ֆօռռէ, ռէ · դրռագեալ · պատեալ · 2 · փայտաէօռ · անտառապատ · (տէրէ, ևէ-դ-ռ) ֆռէռէ · 3 · ծռռնռռ, օրմնը կէ ։

Fourcher, ֆ-ուշէ, ն. յերկուս, յերիս բաժանել. հերձանել. բաժանել յոտս. լինել բազմաճղի. ըմբռնել ոտիւք. ոտիւ-նոյն. ոտիւ-նոյն.

La langue lui a fourché, մեհեանց լեզու նորա. այլ ինն ընդ այլոյ խօսեցաւ. տիւր ֆոյրը. դիր ըմբռնի երկրին տիւր ըմբռնի տեղի.

Fourchette, ֆ-ուշէթ, ետ. պատառաքաղ. 2. մնահան. 3. երկճիղ փայտ. երկմատնի. 4. երկճիղ ոսկր հաւուս. ՙհաւքաղ. 5. պատառաւած, ճեղքուած թեզանեաց չապկի. ըմբռնել. 2. ֆռանգան կրնէ ըմբռնածի պէսի-պէս ըմբռնել. 3. ըմբռնել օձուան. 4. խոտի-նի ֆինի. 5. կեօղի-ի ֆօքը ֆոֆոնքեն երբրինքը.

Fourchon, ֆ-ուշօն, ար. մասն երկքժանոց. ժանիք պատառաքաղի. 2. տեղի ուսոի ոտքն արձակին. ըմբռնել տիւն, ֆորուշը. 3. ըմբռնիա տալ ասլան երբ.

Fourchu, ue, ֆ-ուշիւ, ած. երկճիղ. բաժանեալ յատկա-ընդ-ըմբռնել. իտի պէսի-նի-պէս.

Faire l'arbre —, կալ գլխիվայր ոտիւք բացեալք. ոյոֆ-ուրընը իօֆ-ուրը տիւին դալ ալտա ֆոտրնի.

Fourchure, ֆ-ուշիւռ, ետ. ճեղքուած. իտրքի.

Fourgon, ֆ-ուրկօն, ար. սայլ յարկեալ. 2. երկաթ-ապատ երկմատնի հնոցի. ֆոտին-ի ֆոֆ-ուշը պիտի-պէս ոտրուած. 3. տիրել ֆորշիքրոճ-ճի իտոյ.

Fourgonner, ֆ-ուրկոնէ, ն. պիզանել, խարխարել գհնոցն երկաթ-ապատ երկմատնեամբ. 2. խառնակել, խանձարել. խանգարել. տիրելի ըմբռնի, ֆորշիքրոճ. 2. ֆորնի-ոճ ըմբռնել երբրինքը. պօրնի. տըի ֆ-ուրի երբրինի.

Fourmi, ֆ-ուրմի, ետ. մրջիւն. ֆորշիճ.

Avoir des fourmis (dans les jambes), ունել մարմնոյ-ումն. մարմնոյն. կծել. կիճկիճել. կիճկիճ օշնի.

Fourmilier, ֆ-ուրմիլիէ, ար. չորքոտանի, թեզուն մրջնակեր. ֆորշիճ երկրն դիր նէվ հայլան մի ֆորշ.

Fourmilière, ֆ-ուրմիլիէռ, ետ. մրջիւնոց. 2. մրջիւնք կոյտ մրջնանց. 3. խառն. բազմակոյտ. ամբոխ. բազմաճիւն. ֆորշիճ ֆ-ուշ-ուշը. 2. ֆորշիճ-ուշ. ֆորշիճ իշ-ուշը. 3. ոխ-ի. իշուշի. ըմբռնուշէ.

Fourmi-lion, ֆ-ուրմի-լիօն, ար. մրջնաուծ. չէրճ-ուշն. դիր ոշ պէօճի.

Fourmillant, ante, ֆ-ուրմիլիան, անդ, ած. խմոզիալ. մարգկամբ. մարգաշատ. ըմբռնուշէ. կոճ-ի ոտի. 2. ֆ. Formicant.

Fourmillement, ֆ-ուրմիլմէն, ար. մրջնոց (ախտ). կիճկիճ. նէմիլ.

Fourmiller, ֆ-ուրմիլէ, ն. եռալ. գեռալ. լինել խճողեալ. 2. կծել. մարմնոյն (ձեռին, ոտին). լինել մարմնաւոր. ֆորշիճ կիճ ֆոյնոճ. ոտի, ֆօլը ոյոֆ. 2. (իշ, ոյոֆ) կիճկիճել.

Fournage, ֆ-ուռնաժ, ար. վարձք հնոցի. ֆ-ուռնի-ուրը.

Fournaise, ֆ-ուռնէզ, ետ. հնոց մեծ. 2. հալոց. քուրայ. բովք. պիւնի ֆ-ուրուռն. 2. ֆօքս.

Fourneau, ֆ-ուռնօ, ար. թոնիր. հնոց փոքրիկ. կրակարան. 2. ական (ի քարահատոյ). 3. վառարան ծխահատոյ. ֆ-ուրուռն. ֆորուռնճոճ. օճոճ. 2. (ի-ուշը) ըմբռնի. 3. ինի-նի-ն լի-ի-ն.

Fournée, ֆ-ուռնէ, ետ. հնոց մի ի. փուռն մի. 2.

Fouleur, ֆու-լիօռ, ած. հնձանահար. 2. թափիչ. կոխիչ (ասուեաց). խալխոմ պառան. 3. (լուհա) պառան։

Fouloir, ֆու-լուար, ած. առփան, առան գնգրնկեցաց. խոտ փլատարճոտ ալիք։

Fouloire, ֆու-լուար, էի. առաչո յորում առիճն զգանակապանս. ըզոգ տեսչեճիտ խեռնիք։

Foulon, ֆու-լոյ, ի ած.

Foulonnier, ֆու-լոնիե, յ թափիչ. առփիչ. ֆառաբ. (լուհա) պառան. գնդիկնիկ։

Moulin à foulon, ազօրիք. մանուկ թափչաց. ֆառաբ տեսչերէնի, գնդիկնիկ։

Foulque, ֆու-լգ, էի. փարփար. հաւ ինչ ջրային. անգըմ։

Foulure, ֆու-լիւռ, էի. ճմլուածն. ճմլած. վէրք ի ճմլելոյ. 2. կոխելն. առփելն. թափչելն (զառաւի). եղէտ. եղէնելոյ. Իբր. 2. (լուհայը) պառան։

Foulures, էի. յոտ. հեռք առեղ եզկերուկ (ի վերայ խոտոյ). (Իբէլլէի էուէրնոթ) ինչէտ էզի։

Four, ֆուռ, ած. հնոց. թամիր. փուռն. 2. թրծոց. հնոց (աղիւսոյ, կրոյ). 3. պահեստ ականայ զինուորաբլոց. ֆուրռն. 2. խոռլ, տերեկ ծառը. 3. զոր ուլ խոխոլան առտերլերէն առլոյճոտ Իբր։

Pièce de —, կարկանգակ. հասուեայ. ֆուրռնիգա էլէն էուռուր էլէ։

Faire —, առ չգոյէ հանգիսասուեայ յեսու առաքել զԹատարառեան. ուչերջինէր ուղ օլորէլընեան ուչերջինէրէն խնարհօրեան ինէր էուլլուռ։

Vous viendrez cuire à mon —, կարօտիցիս գու երթալոյ ինձ. Էլղնէրինէ զէր էեռէր պռնա պէուէրօրին։

Fourbe, ֆուռպ, էի. խոռնպատրուհին. նենդատրուհին. հիլեպազուէլէ. ֆէնէ։ —, ած. խարեբայ. պատիր. նենդաւոր. գաւազան. հիլէ։ ֆօլռնդէրճը. օյնէ։

Fourber, ֆուռպէ, ն. գաւել. նենդել. գաւազանել. ալռխիռ. ֆօլռդ ևիլէ։ պէ։ ուէ։ ևիլիէրէ։

Fourberie, ֆուռպըռի, էի. նենդատրուհին. խարեբուհին. գաւ. հիլէ. ֆէնն. ֆօլռդ։

Fourbir, ֆուռպիռ, ն. զաւել (զզէնս). փայլեցուցանել. սրբել. մանրել. ֆռլռխիռ։

Fourbisseur, ֆուռպիսէռ, ած. զոհչ. փայլեցուցիչ. յարդարիչ սուսերի. էելէճ ձիլռճըճ. էելէճճը։

Fourbissure, ֆուռպիսիւռ, էի. փայլեցուցանելն. 2. գինագործուհին. (էելէճճը) ինչ էռլռխիռ։ 3. ալռխճելէճ։

Fourbu, ue, ֆուռպիւ, ած. (ձի) կարկամեալ ասիք. այլը խուռնեան։

Fourbure, ֆուռպիւռ, էի. կարկամուհին ասից երիւարաց. ալռխրճն այտ խռնիռպռնէռպռ։

Fourche, ֆուռշ, էի. երկժանի խոտոց. օճ լռնիլը. եռպռ։

— patibulaire, կախատան բազմաձիգ. զէր նէվ պռրալռճը։

Faire la —, յատժանել յաուռպէռ յառաջս. (զէր Իալռն) ռռճռռ լռխալռնճոտ։

Faire à la —, գործել, առնել ինչ հարեւանցի. խռնիռն էեօյիռ, ֆռգռճռ էլլէնփ։

Fourché, ée, ֆուռշէ, ած. յատժանեալ. յերկուս. երկձիգ. հերձ. իրէ զեօլէռնփէլ. լռխալ. եռրէլ։

Pied —, ոտ-րը վռան կճզակատպաչխ անասնոց. ըբշռնչը էռրէլ հայվռնլռր էլէն վէրէկէն վէրէկ։

Fougue, ֆու՛կ, ից. զայրույք. մոլեգնութիւն. կատաղութիւն. 2. եռանդն. աշխոյժ. ուժգնութիւն. սաստկութիւն. հզօր. փըչըչըբը. հարուածք. 2. ընդ. չիտորի. հեբռերէն. ՙրհնէնէ՚. հնդկերէն։

Fougueux, euse, ֆու՛կո, ֆուկո՛զ, ած. մոլեգին. կատաղի. ցասկոտ. 2. ջերմաջերմ. եռանդուն. սաստիկ. շոյտ. աշխոյժ. հզօր. հըզօրը. հեռիտ փուճրը. 3. արհնէն. հնարհնէն. չիտիր. ներքնէրնէն։

Fouille, ֆու՛յ, ից. պեղուածք. բրուտին. փոսիս. փոսիկ։

Fouille-au-pot, ֆու՛յ-օ-փօ, ար. մանուկ օգնական խոհակերի. խոհակ պղճոյկ։

Fouiller, ֆու՛յէ, ն. պեղել. բրել. 2. որոնել. խիլ արիւնաշ որոնել. յուզել. 3. փորել, քանդակել, նկարել զնօրագոյն մատուռնա փոսիկներ. 2. արագ ըրբռնել. խօլտնել. ինճկուռու կինէ. 3. (պիր ուռնկոնէ) պերին խոյոր չըռնել (ինա վէրտել) ուրուբէ, պերին ներչըրէն նուբէ կինէ։

— , չ. բրել (վարազի) գլխատին. 2. յուզել. որոնել. յուզպտինին առնել. (խոզան գծուռպս) ներէ փուչըռնէ. 2. ուրուռնէ. ինչուհհու կինէ։

Fouine, ֆուին, ից. կուզ. 2. երկմատնի. երեքարձեան. երեքժանի. սամար. 2. խոզ. չըռնէրէն։

Fouir, ֆուիռ, ն. — la terre, բրել, փորել գերկիր. փուռնէ։

Foulage, ֆուլա՛ժ, ար. կոխելը, ինափելը, ձմլելը ընդ մանելով գաւառի. 2. տուրք ազալոյ. չոհայը պառա, պինկնէնէ. 3. խոյնինէ վերկնէ։

Foulant, ante, ֆուլա՛, ան՛թ, ած. Pompe foulante, կոխիչ ջրհան. պառա խոչոռպս։

Foulard, ֆուլա՛ռ, ար. ձառանգասուխա ծաղկեայ. թաշկինակ միտպատակ. չինչէնէ ճամֆնէ. ինչէնէ մհրամա։

Foule, ֆու՛լ, ից. ամբոխ. խուռն. բազմութիւն. կոյտ. 2. ասպիղ. խառնիճաղանճ. խաժամուժ ամբոխ. 3. կոխելը, ինափելը (գաւառ.). 4. աղօրիք, գործատունկի ափշաց. 5. հարստահարութիւն. գըկանք. խուճ. գըչուռնէրէ. փնթ. ինչէնէ. 2. հմմալ խուճըրը. պոյռը ճկնէն. 3. (չահա) պառա, պինկնէնէ. 4. չահմըը պառմռնէ. 6. այսք ուրիշ ալմա. պրալ։

Ên —, À la —, պ. միախառնաբար. գանդագունդ. ինօրինօրէ. ինօրէ ինօրէ։

Foulée, ֆու՛լ, ից. մորթի կոխեալ ի միասի նաւագին. պէճ ուճքատա պառըլնի ներէնէ։

Foulées, ից. յն. Հետք ոտից (երեաց ի վերայ խոտոյ). (հայվան) իչն։

Fouler, ֆուլէ, ն. կոխել. առ. ոտն կոխել. 2. կոխել. տուիել. ինափել. ձմլել ընդ մանելով. 3. առ. ոտն Հարիանել. արհամարհել. 4. ձնլել. Հարստահարել. գրկել. 5. վիրաւորել. խոցել. ձիաձել ձնչելով. 6. գրոչմել. տպել. 7. Հեռացուցանել. որսնել. պառմռնէ. չըընռնէ. 2. (չահա) պառմռնէ, պինկնէնէ. 3. այսք ուրըռնա ուրմռնէ. խօրլառնէ. 4. պռալ, պնռռպերէ կինէ. 5. պերնէնէ. խռռլառնէ. 6. (ինռնռնէ) պառմռնէ. 7. իչնէն ուրմռնէ։ — la vendange, Հնձան Հարկանել. ձնլել գնռռպռլ. չէրռռ խոչոռ խռչնէ պառմռնէ։

Foulerie, ֆուլըռի՛, ից. անդի կոխելոյ (գաւառ.). մանելոյ, աղօրիք ինափելոց. (չահա) պառմռնէ ներէ. ֆռռռ գնռինէնէ, ուրչէրնէն։

արաամանան չան · փոփեխ վերելեն ավ թոյը ։

Fouailler, ֆու-այ-լե, ն. ձազկել, մորակել. առէպ առէպ (գերիսարն)· վիրա ֆոհլըտմոթ։

Fouanne, ս · Foëne.

Foudre, ֆու-դր, իթ · փայլական · կայծակին · շանթ · իըլըտըրմ · լիվլիթ ։

Les foudres de l'éloquence, յապլիաՀարիչ պատճառաբ ձառատրախօսութեան · Ի՛նչ պէլաղիէն իլլա՛ խոչի պիրՀանլըդը ։

Les foudres de guerre, շանթիք պատերազմի · գնգան-կեց անօթք · ճնշոպ ֆոթ ինֆոթ ։

—, ս. շանթ կամ հրացան գաւազան ի ձեռին Աբամազդայ · 2 · քայլ, դիւցազն, երևելի (ի մարտս, ի պատերազմութեան) · 3 · տապկաս ինչ մեծ · Հիւրկաչ իլՀնէն էվէնթեպէ իլլըտըրմ ֆիոնկէրեն սատ · 2 · պէհոտըր · ֆոհրէհան · Հոհիք · ֆէտ սոնը · 3 · պիր նէվ պիչոթ ֆըլըտ Pierre de —, ս · Bélemnite·

Foudroiement, ֆու-պատմոմ՝, ս. շանթահարութիւն · իըլըտըրմոն սոթսըմ ։

Foudroyant, ante, ֆու-պատայ՝, ոլը, ած · շանթընկեց · կայծակնացայտ · 2 · ահագին · դողացուցիչ · բռնազանալից · օրաական · իըլըտըրմ խոչտըրան · սոխիսատ · 2 · ֆօրֆոնէմ · խօրֆլէն · հէյոթէխէ · խոթիւ-պիսէխ ։

Foudroyer, ֆու-պատայէ, ն · շանթակոծ առնել · հարկանել փայլատակմամբ · 3 · գնգանոցել · բախել (զպատիպս) · 3 · տապալել · յերկիր կործանել · յապլիաՀարել · իըլըտըրմ սոթսոթ · 2 · ֆոթ սոթս սոթսոթ · 3 · պոռնըտոթ · ալ եմֆոթ · էնէնֆ ։

—, ն · կայծակունս ֆօթիւ-փել · օրաապալ · ճայֆել · իըլըտըրմ ֆէտ-ոֆէ-ըմֆէ · կէ-օրէ-նէ-ֆոթ · ընհոնա եմֆոթ ։

Fouée, ֆու-է, իթ · Հաւաքաւոլթիւն լապտերաք · կէնիկէ ընըզնը ֆոզ ֆոնֆոս ։

Fouet, ֆու-է, ար · խարազան · մորակ · 2 · չար ի ծայրս խարազանաց · 3 · գան · Հաբատած · ֆահլը · 3 · ֆահլը սոճոպա ինէ նէ · 3 · պոյոֆ · էօրնէ ։

Le — de l'aile, ծայր թեւոց լծուչոց · ֆանաթ սաճա ։

Fouetté, ée, ֆու-էթէ, ած · Հարեալ · բախեալ · կոծեալ · 2 · ծփեալ · փրփրագէզ · ուռուցիկ · 3 · ճառագայթաւորգծաւար · սոբսըմալ · պէօչէ-լիմալ · 2 · լափանըլլ · էօֆէ-օֆլիս · ֆապրըլըտ · 3 · խոխ · լըզդըտ (ձիւկ) ։

Fouetter, ֆու-էթէ, ն. ձազկել, Հարկանել խարազանաւ· գանակոծ առնել · 3 · կոծել · բախել (առագաստից գկայմ)· 3 · ծփել · Հարկանել (գձոգ)· ֆահլ ըլըտմոֆ · էօֆնէ ըլմոֆ · 2 · սոբսոթ · ըպրֆոթ · 3 · (խոսոբրիսը) սոբսոթ · ըլպրֆոթ ։

—, ն · կոծել · բախել · Հարկանել · սէզալ ի վէբայ· սոբսոթ·էօյնէ· ըպրֆոթ· խալֆոթ ։

Fouetteur, euse, ֆու-էթ-թօռ, էօշ, ար · եւ իթ · ձազկիչ · մորակիչ · ֆահլըտան ։

Fougade, ֆու-կոթ, իթ. ա-

Fougasse, ֆու-կոս, ի կան փոքրիկ · Հնոց ականի · (ճնշոպ) էֆ-էկէ-ը ըլզըմ խոէօպ ըզըմ օճոզը ։

Fouger, ֆու-յէ, ն. յորել զդետին կնճռիլ · (խոպան ոշնասը) սոբսոթալը խէրէ եըմֆ ։

Fougeraie, ֆու-յըճ-ռե, իթ · երկիր լի վայրի ձարխատով · եչրէլիթէ ։

Fougère, ֆու-յէռ, իթ · վայրի ձարխատ · եչրէլիթ օշոս ։

Fougon, ֆու-կոն, ար · խոՀանոց ձատ · էֆէ ֆոհոպոզը ։

պահի. օգնար. խալի. խիզախել. 2. ֆելխե. 3. ֆըշոխի. հոլ. 4. տրըշոխ. իխիխֆաթ. վախըշ. 5. պահիտըզլըխ. փաղա. ֆիլտրի. 6. խալ. վոխչխի. 7. ինհլխե. գիշը. փաղա. 8. տինիդ հախախարաղը խոխոտ ֆաբրիկանտ։

Faire contre — bon cœur, ոչ ի կար կոծանել. չվհատանել ի չարաղաւճեանց. ինհման օգնական։

De —, De bonne —, բախտի ինն. բան բախտին յաջողելոյ. պահի ըլը. պերեւոնի վերուին։

Faire —, լինել ընդունելի. փոպոլ օգնականի։

Bonne —, յաջող դէպք. 2. շնորհք կամ հաճութիւն գտեալ առաջի կնոջ. սոըրըլը տէրլէնէ. 3. պէր ընկերին պոլտանան հիմնի։

Fortuné, ée, ֆօրթիւնե, ած. բախտաւոր. երջանիկ. պոխիլը. օգնարլը։

Forum, ֆօրոմ, աբ. հրապարակ. վաճառք. վաճառանոց. ինչան. պազար։

Forure, ֆօրիւռ, էթ. ծակ. տեղի։

Fosse, ֆօս, էթ. փոս. խրամ. խռաւչք. 2. գերեզման. 3. հալից. ղոմբոռ. խինախ. փօղոթ. 2. ծիղոր. 3. հոգին երեսեին ղոմբոռ իւր։

Basse-fosse, վիրապ. բանտ խաւարչային. փոռանը պընդան։

Fossé, ֆօսե, աբ. խրամ. խինախ։

Sauter le —, գվանդպալից իրաց բուռն հարկանել. ինհղլխէնլի հոգոյնի եւ սրմրի։

Fosset, ի. Fausset, 1.

Fossette, ֆօսէթ, էթ. փոս փոքրիկ. փորոք. խռաւչք. տէղէտ ղոմբոռ։

Fossile, ֆօսիլ, ած. բրածոյ. հանածոյ. հանեալ ի միջոյ երկրի. ներ ալընըտա ֆելյտա օլան. ներ էլինին նէֆտըզըճել։

— , աբ. նիւմի բրածոյ. հանածոյք. վէրչինին մոգոխ։

Fossoyage, ֆօսուայաժ, աբ. պատերն փոսով. 2. պեղումն գերեզմանի. խինախ էլը ֆողլմա. 3. մէրոր ծակոր։

Fossoyer, ֆօսուայե, ն. չսարք փոս հատանել. պատել փոսով, խրամով. ներֆընտա խինախ ալմոխ. խինախ էլը ֆողլմխե։

Fossoyeur, ֆօսուայօռ, աբ. գիմեմաղ. պեղիչ գերեզմանաց. ինհոգբէ։

Fou, fol, folle, ած. (յտ. աբ. fous). յիմար. անմիտ. անզգամ. 2. խելագատակ. 3. դիւրահաւան. պարպամիա. 4. զատարմի, կայտառ անհնարին. մոլի. 5. խոլ. պլանդակ. մորսատկան. 6. տատուկ անհնարին. անչափ. գերէ. տիվեռնե. սէբէրըշ. 2. ֆոռթալէ. 3. ինհէրելլի. սաֆրան. 4. գոյերնի ֆոռը ֆոյռոռ. խէբռի լալ. 5. օբռանըշ. սէբէրըշ. պիվռնէյճ. 6. ֆեխզէ. խէբռի։

Folle farine, ալիւր գերմակ յոյժ. ֆեխ խաւս սան։

Faire le —, խեղկատակել. առնել յիմարութիւնս. ֆոպլէխէլէ, ֆոխոթալէ. պիվռնէյճ եռնէ։

Être — de qc., սիրել ինչ անչափ սիրով. գեր էհյնի գեպլեխ օլմաք։

— rire, խօլ, անչափ ծաղր. պիվռնէյճ կիւլկլ։

Fou, ֆու, աբ. խօլ հատալուսան. գէր նէվ պոպոռըլըք։

Fouace, ֆուաս, էթ. նման պաքցաման ի գերմակ ալիւրէ եփեալ ընդ մեխրով. գէպ ալընըտա ֆելյտէ խաւս խմիչ խոհոյ կոխին։

Fouage, ֆուաժ, աբ. երդահարի. հարկ եգեալ ի վրայ իւրաքանչիւր տան կամ երդի. օճաք վէրկիսի, տավանը։

Fouaille, ֆուայլ, էթ.

À plus forte raison, եւս առաւել. քանիօն առաւել. պահա չէ՞ որ։

Le droit du plus —, իրաւունք հզօրագունի. իշխանութիւն յառաջելու նեղ ժամ եւ ի ժամ. բռնութիւն ի վերայ ընդ ոչ ընդդիմացելոցն եւ ընդ երկչոտս հարձակեալ։

Se faire —, լինել երաշխաւոր իրաւամբք. պահս չէ՞ որ։

—, ո. քաջութեամբ. զօրութեամբ. 2. մեծապէս. յոյժ. առատիկ. էնդունկէ. իւրովին էր. 3. ընտրելի. ի՛ւր. էրուեան էր։

Fortement, ֆօրթըմ՚, ո. հաստատութեամբ. զօրութեամբ. ուժգին. առատիկս. իւրովին. իւրովին, էրուեան էր. ի՛ւր։

Forte-piano, ֆօրթ-փիանօ, ա. ազգ ինչ տաւղի. պէս նիվ էրմոլը. ֆօրթեփիանօ։

Forteresse, ֆօրթըրէս, է. ամրոց. բերդ. իւղ. հիսար։

Fortifiant, ante, ֆօրթիֆի՚, անթ, անթ. զօրացուցիչ. իւրովինէնդէնի։

Fortificateur, ֆօրթիֆիքաթօր, ա. մասնագիր ամրոցաց. 2. հարթապատիճ բերդից. իւղերը իւրինք նշան պիւրէլնի՚. 3. իւղ պիւրը։

Fortification, ֆօրթիֆիքէյշն, է. ամրութիւն. ամրուք. ամրոց. մարսկոց. 2. հարթապատճառութիւն բերդից. 3. ամրացուցանելն. ամրութիւն. իւրինէհեմ՚. պընդանէլն. հիսար. իւղ. նոպրեան. 2. իւրինէհեմ՚, իւղ պիւրէլէնը. 3. նոհտիւ՚. իւրինէհեմ՚ նրնէ։

Fortifier, ֆօրթիֆայ, ն. ամրացուցանել. պարսպել պատուարաւ. 2. զօրացուցանել (զատամունք). 3. ամատկացուցանել. իւրինէհեմ՚ վերդէ. գ-հոհտ՚ նրնէ. 2. իւրովինէնդէ. 3. էյորեմինէրդէ. 4. էյորեմինէրդէ։

Se —, ն. զօրանալ. կազդուրել. 2. ամրանալ. իւղվինէլնէ. 3. նրնէրեմինէ. հէնգիւ օլմէ։

Fortin, ֆօրթէն, ու. ամրացիկ. դղեակ փոքրիկ. իւղիչ։

Fortiori, ֆօրթիօր՚. A —, եւս առաւել. առաւելագոյն իրաւամբք. պահս չէ՞ որ. էյորեմ հոհտէ ըլը։

Fortitrer, ֆօրթիթրէ, ը. խուսափիլ. պրծանիլ երբեմն ի չանգ. ու հայնէնըրը տեսէիւրեան իւղուհէ վերդէ։

Fortraire, ֆօրթրէր, ն. գողանալ. իւղէ։

Fortrait, e, ֆօրթրէ, է, ած. առաջանեալ. վատասկաբեկ. հիւծեալ (ձի). էհէ իւրօրինէ. հեւնէ օլմէ. իւրէ (ն)։

Fortraiture, ֆօրթրէթիւր, է. առաջանութիւն, հիւծութիւն (երիւաբի). (ն)ը հեւնէիւրը. իւրէրինէ։

Fortuit, uite, ֆօրթիւ, իթ, ած. յանկարծագէպ. դիպուածոյ. պատահական. սրբոյն. իրինէֆօտէ. բան ինը։

Fortuitement, ֆօրթիւիթման՚, ո. ի դիպուց. դիպուածով. յանկարծ. սրբոյն. բան ինը. պիւնէրէրէ։

Fortunal, ֆօրթիւնալ, ած. վու. ալէկոտ։

Fortunat, ֆօրթիւնա, } ածիւնա. } ֆօրթիւնէ. } ֆօրթիւնա. } Ծանիմ։

Fortune, ֆօրթիւն, է. բախտ. բախտաւորութիւն. յաջողութիւն. երջանկութիւն. 2. բախտ. դէպ բախտ. 3. բախտ. վիճակ. պայման կենաց. ի. գէպք. պատահարք. դիպուած. 5. չուառութիւն. աղէտք. արկածք. 6. բարիք բախտի. մեծութիւն. ինչք. արծաթք. գոյք. 7. վիւրը. վտանգ. տագնապ. 8. վիշտք. մրրիկ (ծովու)։

ած. ահաւասիկ, ահեղ. առակաւոր. ֆօրթունէ. հեյդերիւն։

Formier, ֆօրմիէ, ար. որ յօրինէ, վաճառէ կաղապարս (կօշկայ)։ ֆուրնիէ։ (լինչ) ֆուրնիզ խափան, արեան։

Formuer, ֆօրմիւէ, ն. անցուդարձել զինուորական փութոց ֆուրնիզոց։ ֆուրնիզուած ֆարնասացնիզ (ֆարնասացնիզ) ինչիմիւ։

Formulaire, ֆօրմիւլէռ, ար. գիրք կանոնաց, կարգաց, ձեւոց։ 2. ձեւ. կանոն. պայման։ 3. կանոնակ ընդդեմ գրոցն Ճանանիհասի. ֆանասի, րնասսի ինհասացիզ. նասխա ինիզ։ 2. րնամ. խորհ։ 3. նանխինիօսան ինիզոնիս ֆորնիզ վերինն ինիլ։

Formule, ֆօրմիւլ, նիզ. օրինակ, պայման, ձեւ, կարգ (երգման բանից)։ 2. ֆուրնիզ դեղոց. հրամանի բժշկի. նօրնիզ։ ասալսոզ. խորհ. րնամայն։ 2. րնիզիս. ինիբրինիզ։

Formuler, ֆօրմիւլէ, ն. ասալ, գրել զինանոն դեղոց։ 2. ածել ի բան ձեւն կամ ի ասմբայական պայմանն. րնիզիս նասխէ։ 2. ասալ զինիզինն նօրնօզ րնամիզ ինիզիսիւ։

Fornicateur, trice, ֆօրնիգատէօռ, տրս, ար. եւ նիզ. պոռնիկ. բոզ. զինուորաբար ֆուհզիզ. ֆուհիլ. ֆուհիլիւ։

Fornication, ֆօրնիգասիօն, նիզ. պոռնկութիւն։ 2. ախտասպրմատիւն. կռապաշտութիւն. հերձուածողութիւն (այլոց հանդերձ) զինաս. ֆուհինիւզ։ 2. գուրնասիզ. գինուհինիզ։ 3. ր. Pédérastie.

Forniquer, ֆօրնիգէ, ն. պոռնկել. զինուհասիզ նիհիզ։

Forpaiser, ն. խնդրել ասֆօրբէնէ.

Forpaitre, ֆօրբէդր. } ըստ ի հեռասան վայրի. ուհայնիզնիզ ըստ օրնասէ սրտմամբ։

Fors, ֆօռ, նր. բաց ի. զատ. մասին։

Forsenant, ante, ֆօրսընան, անք, ած. կատաղած. եռանդագնաց (ձուն)։ ֆեր օյնօֆ, ախնիզ (ուհ ֆերօֆեզ)։

Fort, ֆօռ, ար. զօրաւորագոյն, ասուսարագոյն մասն. հաստատուն կողմն. 2. արջ. ապաւէն (երկաց)։ 3. մեծագոյն. ինաւսաց. 4. դղեակ. ամրոց. պատնէշ. 5. ասասանական ինիւն. ասասիկ ժամանակ. 6. զօրաւորիւն. այժ. յաղթական մասն. էյն, ֆանըն, ֆուվնիզի ինասիզ. 2. ֆուհիֆ. ին. 3. ընաբ նզսէզ. օրմանըզէ. 4. ֆուրն. հինաց. վերինէրիս. 5. ֆերօինիւֆ. ընդերի. ընդերնիզի վուզըն. 6. ֆանվնիզի. զընիզ ինասիզոզ։

—, forte, ած. զօրաւոր. հզօր. ուժեզ. հարատեւ. 2. ասասարյոյր. գեր. 3. հաստատուն. պնդակազմ. առկուն. ամուր. 4. խիտ. ինաւս. ինանձր. 5. խիտ. բարկ. 6. երեւելի. նշանաւոր. մեծ. 7. խաստհաս. չարահոտ. 8. ասասիկ. բառնն. 9. քաջասիրտ. ժիր. ժրաքրտիւն (կին). 10. դժնդակ. ծանր. գժասարին. 11. քաջ. ճարտար. քաջզոյակ. առզնակ. ֆանվնիզի. 2. ֆուրնն. ընիզան. 3. գաղանըզէ. ֆուվն. ինիզիս. գնհզիզ. 4. ազէ. 5. ֆերբն. ֆերօինն. ներբ. 6. ղնեաւ դաշնըզէ. նուի ներէր. ղերաչ ֆ. չօէ. 7. ֆերօինն. ֆնիս ֆօֆուզնօ. 8. ընդերնիզի. ֆերաչն. ընաշնէ. 9. նզսէն. նէզրերէզի. ինիզնօ. 10. ասբզ. ազնէր. ընինիս. 11. ասասիս. ասիսհ. վանֆօֆն։

Ce cheval à la bouche forte, est — en bouche, խասերաս է երիսարդ. գաս ասիշն գաշնէ ֆերօ։

Cela est —, voilà qui est —, կարի նորաձևան են իրքդ. գժասարին ի հաւատալ է. ֆերօ ասինդ չէ տէր. ինանընհալ չէ տէր։

աբանքիան. 2. ինչեւէնէ-ֆէ էէ՛ էօֆայէօ. ըշխինէ ինէրէքճինէ:

Formalité, ֆօրմալիթէ, ին. օրէնք. կարգ. ձեւ. պայման. սովորութիւն. ոտքի. խօսերութեան. առալօգ. րէ՛տի գնաց. ինէրէքճի:

For-mariage, ֆօր-մարիաժ, ար. անհրամանի, չօրինաւոր ամուսնութիւն. 2. ամուսնութիւն անհասասարի վիճակամ ի վայր քան զիւր աստիճան. իշխանիչ խոնօ ֆանոանէրեն ֆարչը նէյնահ. 3. նոգիւ՛ալ, ֆայնինէրեն իւրէտէ խոնօ ալչագ նէյնահ:

Format, ֆօրմա, ար. ձեւ, ձեւաւորութիւն, գիր գրոց. ինչուզն ինէրէ; չէրչէ:

Formation, ֆօրմասիօն, ին. չօրինուած. կազմուած. կազմուածք. ասեղծուած. պէտգէլը. պէտգէլ. խոնէրլը. ասարին պօրմա. ինէրէտէլ

Forme, ֆօրմ, ին. պայման. կերպարանք. կերպ. գաշնակ. 2. ձեւ. կերպարանք. 3. տեսիլ. կերպարանք. նմանութիւն. հայեցուած. 4. կերպարանք, պայման, ձեւ, ազգանից. 5. օրինակ. կաղապար. 6. գեղ. վայելչութիւն. 7. առագան, տեղի գնաւոնոգագէլը. 8. օրինակ. ազ. կարգ. 9. աֆոռա, յազմոյ եկեղեցւոյ. 10. եզ չափչաակիչ իճուչնոց. 11. երեսք, վերնակողմն մուճակաց. 12. այսոսմն ի կոմն ձիոց. ինչուվհոհ. ասոսալ. գնվալ. 2. պէչի՛. չէ՛չ. 3. էվէրի. ասոսրերն. 4. խոնչահ. խպոբերն. ինաչը. 5. ֆուլդղ. 6. ձհմալ. հնոն. կաշկանէ՛. 7. ինի գրբմիրն էոխինէ հավէզ, ինէր. 8. ասոսալ. այն. ֆանոան. ինէրնիզ. 9. գիչէոն պանֆասը. 10. ինէրնիզը ֆօսլարդն գէչիոն. 11. ֆանոգոսրանքն նէյնէ՛ոս. 12. ան ինօֆօսլանոգօ ասր, չէ՛չ

Par — ձե..., իրբէս. օրպէս. գօրձէն. քսան օրինակի. կոն. գնասչէ:

Pour la —, վասն գկարգս սովորութեան կամ վասն գօրէնս քաղաքավարութեան պահելոյ. բասասոնա ինոնմա էչէն. բասասոնա գիայնէ ենմէ էչէն:

Formel, elle, ֆօրմէլ, ած. ակնին. յայտնի. բաւն. անպահական. ձշդիւթ. ալէչէսը. նախասոս. րէոփ. ասրնէ:

Cause formelle, կերպական պատճառաք. ոեոգ ալ ասոչնէն:

Formellement, ֆօրմելման, ած. յայտնի բանիւք. յայտնապէս. ակնին. ձշդիւթ. 2. բաւն. արդեամբք. րէոփ. ալէչէսրէ. նախասոսէն. 2. ասրալ

Former, ֆօրմէ, ն. ի յարդեա ի կերպարանս ածել. կերպարանել. յօրինել. կազմել. յարգարել. ասեղծանել. 3. կրթել. վերնւրել. ուսուցանել. 3. յղանալ. ներթնել ի մոյն. 4. սկսանել. ձեռն արկանել. ասրնէ՛ն, պէչի՛ն չէչէլ վերնէ. պէտգէ՛. նախնէ՛. 2. ինէրգէչ, նաւի՛ն եոյրնէ՛ն. 3. ինասվսոր եոնէ՛. էֆէրնէոն ինէրնիզ եոնէ՛. 4. պուլսոն՛ եալ ասրնէ՛:

— **les temps**, խոնարհել գլուխս. ֆէնչէ նասրնէ՛ն եոնէ՛. Les régiments se formèrent devant les casernes, պապյքն կարգեալ կացին առաջի զօրանոցաց. ասոէերէր էէչլարըէն եօնէնօն պէչէլսէչէր:

Formeur, ֆօրմէօռ, ար. արարիչ. յօրինիչ. խոպոբչը:

Formez, ֆօրմէ, ին. եզ չափչաակիչ իճուչնոց. ինէրնէզը ֆօսլարդն պէչէ՛ն:

Formica-leo, ֆուրմիլիօն.

Formicant, ֆօրմիքան, ած. **Pouls —**, ակաց եւ երագ ինդիւն երակաց. գսուվիլնէ՛ն վ չոնսոս չոնսոս ասնէնոսն:

Formidable, ֆօրմիդաբլ

Forfait, ֆօրֆէ, ած. ամբիր. ծանր յանցանք. 2. ապառաժապատ ափ. միահաղոյն ափակուրծիւն. փոպոհոն. ինձոհ. 2. ինձոխ-րիս պատիր. ինձոխ-րիս.

Forfaiture, ֆօրֆէթիւռ, ի. օրինազանցութիւն. յանցանք (ընդդէմ պաշտօնեայ). ոյնը ինչ. վճիռներնին փոխը ֆոպոհոն. խոյնէ.

Forfante, ֆօրֆոնթ, ած. ունայնասէր. շատախօս. շողփողի. պերճաբանիկ. լեզուն.

Forfanterie, ֆօրֆոնթըրի, ի. շողփողութիւն. ունայնասիրութիւն. կեղծաւորութիւն.

Forge, ֆօրժ, ի. դարբնոց. 2. հնոց դարբնոց. 3. խառնուած երկաթոյ ամլակաց. պերճրմի, նիւթիներ պատրաստելը. 3. պերճրմի օճաղը. 3. նոր պատրաստ պատրաստուածը.

Forgeable, ֆօրժապլ, ած. կռելի. դարբնելի. պերճրմելի (պերճրմի).

Forger, ֆօրժէ, ն. գործել (պերճրմի). դարբնել. կռել. 2. հնարել. ներմուծել. խորհել. գտանել. պերճրմելի պերճրմել. պերճր պերճրել. պերճրմի. 2. պատրաստ. փոխարինել. հնարել. պատրաստել.

—, ն. բանել երկաթոյ սմբատակաց յեռոյ կողման ատիրոյն ընդ յառաջագողմանան. ոյնը ասոր պատրաստելը նոյնը եռանդ պատրաստելուն սեռ.

Se —, յ. հնարել ի մտածել գմտաւ. խոյալանիլ. ներուելիսար երթալ.

Forgeron, ֆօրժըռոն, ած. դարբին երկաթոյ. դարբին. պերճրմի. պերճրմի.

Forgeter, տ. Forjeter.

Forgeur, ֆօրժէօռ, ած. դարբին. յօրինիչ երկաթեղինաց. 2. ներմուծիչ. հնարիչ. գտանող. պերճրմի. պերճր պատրաստ. 2. (խոյան) խոյնէ. պերճրմիչ. իմաստ խոյնի.

Forhuir, ֆօրհուր, ն. փոխ հարկանել առ ի զշունս յիւս կոչելոյ. ով պերճրմերնի ներ պատրաստ իչն պերճրմ պատրաստ.

Forjeter, ֆօրժըթէ, ն. ցիւռակել. ունել գարեւանգոս. կարկառել (ընտանեաց). ոյնա պերճրմ ընդհատ. պերճրմ.

Forlachure, ֆօրլաշիւռ, ի. լար յառի հիւսեալ յանկասեա սապատակ. խալ ինա ֆինա պօֆանմալ ինել.

Forlancer, ֆօրլոնսէ, ն. հանել յորջոյ գերէ. հայհոյել ընդ երկարել ընդ.

Forlançure, ֆօրլոնսիւռ, ի. թերութիւն ասացիի ի յառի ձգելոյ թելիցն. յառի անկասած. 2. հանելն գերէ յորջոյն. պերճրմ պօֆանմ ֆոպոհոնիը. 2. ով հայվընելը խոխոջելոյ ընդ.

Forliguer, ֆօրլիկէ, ն. օտարանալ. քաղերիւրել. 3. աղաղտել զիւր պատիւ. վատթարանալ. (պերճրմելն ֆոնէ ինկնինէ) ինէ պոպրմ. ընդ ընդ. 2. ինկոր ընդնելը պօշոյ. 3. ինկոր ընդնելը պօշոյ.

Forlonger, ֆօրլոնժէ, ն. հեռանալ ի ֆօրլոնժ. ն. տեղ. Se —, յ. կարի իմն հեռացեալ գտանել (եղջիւրոյ). (ինչի) ընդ ընդ. ներմուծ պատ ընդ պոպրմ. ընդ ինդ վարել ընդ.

Formaliser (se), սը ֆօրմալիզէ, յ. գայթակղել. գժկամակ լինել. ընդ միտ առնել. ֆինայ ալ. ինձ հեռանալ. ընդ.

Formaliste, ֆօրմալիսթ, ած. յանշափ մտագիր կարգաց. խղճամիտ. մանրակրկիտ. 2. պատրաստ, կարծ առակալ քաղաքավարական կարգաց. ոյնա պատրաստ ինչ պատրաստ. ինչ ինչ

(արտասանօք)· սքի (ևեօչ ևօշԼԸ ևԼի)։ [շայեԼԼե· ևՔբօԼ։ A —, սասատիկ· կարի չատ։ De —, Par —, De vive —, բառնի· ուժգին· զօր սաԼա· ֆեղԼեն· զօրօք։ A toute —, ամենայն զօրութեամբ· ամենայն հնարիւք· 2· զամենայն միտեգամայն կշռեալ· ալ-ԼԼե-ն ֆօաՀԼեՔ ևԼի· հեր զօր ՀեՀՀ ևԼի· 2· հեր նի ֆՀԼեՔե-ն պաֆԼԼօա։ —, գ· բառգաւմ· յօյզ· սքի։ Forces, ևե· յ· զօրութիւն աեբութեան· ոպայք· զօրք· ֆօաՀԼեՔի սաՀերԼեն· ֆԼեՆաօք· սաՀեր։

Forcé, ée, ֆօաԼ, ած· բռնաՆագատեալ· 2· բառնագօսեալ· բառնագօսիկ· պատճառեալ· անբնական· ևեֆղաօք· 2· զօրաօ-ի· ալ-ալ-ի ԼուալուՀան ևաՀեն։

Forcement, ֆօաԼմ՝ն, գ· բռնի· բառնաբար· ի հարկէ· զօր սաԼա· ֆեղԼեն· ևուԼեն· ևուԼեն ևուԼեն ևուԼեն։

Forcene, ée, ֆօաՀԼ՝ն, ած· մոլեգին· զայրացեալ· յիմաբեալ· ֆօաֆօաբՀաԼ· ՀԼԱԱԼե։

Forceps, ֆօաԼեֆս, սբ· աբծան· ունելիք· ֆԼԱաճ· ֆՀՀղԼեՔօա (ֆՀՀղԼԱ) վի գօաֆաալ ալԼեՔՀբ։

Forcer, ֆօաԼ, ն· ևաՀատաԼել· բառնալ բռնաւթեամբ· ապականել· 2· ևուաՀել· ալԼբեՀ յաբձակմամբ· 3· բռնաբաանել· ապիկել· տապնաալել· ձ· յապֆաապիկ· Հանել կարՀել բռնաւթեամբ· 5· աշխատաալ առնել· տապնապեցուցանել· 6· ևՀկել· բռնաբաաբՀել (գԼին)· ևՀՀաՀ· զօր սաԼա ալՀաՀ· զօրաՀ· 2· ալի ևԼի՝ե· Հե-ՀՀ՛ ևԼի ալՀաՀ· 3· զօր ևԼի՝ե· զօրԼաՀաՀ· ֆեՀզօաբ ևԼի՝ե· 4· ֆեՀզ ևԼի՝ե· զօր սաԼա ալՀաՀ· 5· ևօրաՀ· ֆեՀ զի զՀ զաՀզեՀ վէբ՝ե· 6· ֆեզրեՀ ըշՀ ևՀաՀ՝ե։ — de voiles, պարՀել զամեղեն առապատաա· 2· զամեղեն հնարա հնարԼ· ֆեՀ

ևէԼզեՀվէբի ալՀաՀ· 2· ևԼի՝ե-ն ևէԼտէյինի ևԼի՝ե։ Se —, 3· բռնանալ· բռաձն լինել անձին· ատատիկ ալՀատա առնել զանձն· ֆեՀզեՀ զօր ևԼի՝ե· ֆեՀզեՀ ֆեՀ զի զՀ՝ե վէբ՝ե։

Forces, ֆօաս, ևէ· յ· սկրատա մեՀ· ալ-ալ-ի ֆօֆէաս։

Forcettes, ֆօաՀեֆ, ևէ· յ· սկրատա փարբ· ֆեալ-ի ֆօֆէաս։

Forclore, ֆօաՀԼօա, ն· սեբձել կամ չընդունել ի գաաատանի վան անդանելոյ ատՀմանեալ ժամանակին· վաՀե ևէբէյնե-ի ֆեալ-ի օլգաաղանեան ֆօֆզաալ ևաօֆէաս, բեաա ևԼի՝ե։

Forclusion, ֆօաֆԼ՝ալ-էօյ՝, ևէ· սեբժաալ ի գաաատանեն վան անդանելոյ ժամանակիս ժամուն· վաՀե ևէբէյնե-ի ֆեալ-ի ալ-ալ-ի ֆեալ-ի ևէբէյնե-ի ևէբէյնե-ի ևէբէյնե

Fongosité, ֊. Fongus.
Fongueux, euse, ֆօնկէօ, ևօզ, ֊. անկնամման (վէրք)։ Հանդուրս դեղնէր (խոյս)։
Fongus, ֆօնկ֊֊, ֊ր. առնկն։ առէյորդ մին ի մարմնի նման անկան։ երկանդն անկնակերպ։ Հանդուրէ ֊֊ր։
Fontaine, ֆօնդէն, էն։ աղբիւր։ ակն։ աղբիւրանի։ 2. աղբիւր-չինուած վասն ջուրց։ 3. ջրամուղ։ 4. անօթ, կապար ջուղ։ 5. փակաղակ ջուրցդասնոր։ Խէրսէն ֆանտան ֊֊։ 2. կէշմ։ ֊֊֊ պէնուր։ 3. լուէրան։ 4. ֊֊֊ փէ֊֊փէ։ 5. ֊ուլաֆ։
Fontainier, ֊։ Fontenier.
Fontanelle, ֆօնդանէլ, էն։ աղբիւրիկ։ աղբիւրակ։ 2. տեղի կցուածոյ ասկիրացն դլխոյ։ փուչիւ֊ կէշմ։ ֆոնդանէլ։ 2. ֆոքօ֊փէնէկէրէնին պինդկեցիւ եռուլերէ։
Fontange, ֆօնդանժ, էն։ Հանդոյց, ծոպք գլխանոցի կանանց։ պէնէն ֆոքէ֊որ գոռը, փիօ֊օվ֊պէնչիւ։
Fonte, ֆօնդ, էն։ ձուլիլ։ ձուլուած. ձոյլ. 2. ձուլածոյք. ձուլածոյ վաճառք. 3. Հալ. Հալուած (ձեռն)։ 4. խորշ Հրացանակոց ի թամբի։ փօ֊փչ։ փօ֊փ։ 2. փօ֊փ Հանդ. 3. (֊ր) երկիւղ։ երկիւղ։ 4. նչերոք եէլիօվ, եերէ։
Fontenier, ֆօնդէնիէ, ֊ր։ աղբիւրագործ։ 2. կառապան-գործ։ յօրինիչ պղնձի անօթոց ջուրց։ ֊֊֊ նօչ֊֊։ չիւդէյ։ 3. փ֊֊չի֊֊։ գ֊էչոք ֊֊֊ էռոչ նօռչ։
Fonticule, ֆօնդիկիւլ, ֊ր։ խառան։ նօրճ։
Fonts, ֆօն, ֊ր։ ֊յ։ առագան սկրատչեան։ չիւ֊նիկ֊ Հի վ֊ֆինչ։ Հ֊ինչ Հանդ֊ոչնէ։
Tenir un enfant sur les —, լինիլ կնքահայր կամ կնքամայր։ առաջը օլմէ։
For, ֆօռ, ֊ր։ առեան։ գառատանաթան (եկեղեցւոյ, արտաքին, ներքին)։ փէշ։ ֊։ առաջնէկնէ։ Հանդիմ։
Forage, ֆօռաժ, ֊ր։ առուրք, մաքս գինւոյ։ 3. ծախելի։ ծախ։ չէրտ վերնէ։ կ֊մրչ֊յ֊։ 2. ֊երչք ֊երնէ։
Forain, aine, ֆօ֊էն, ն֊, ֊ն։ օտարական։ արտաքին։ Խոդանէը։ ֊ըլ֊ռէ։ ֊ըլ֊ռլը։ ֊, ֊ր։ Հչոյող վաճառական։ ֊ական֊ փէօրի Նօռֆէը կերէն դ֊ուէրնեան։
Traite foraine, մնալ, առուրք ի վերայ արտաքին, եկամուտ վաճառաց։ փէլ֊ռան կերչք Հաֆլըր Խ֊ուէրնէր ֆօռ֊ռչն կ֊ռֆնէ֊։
Forban, ֆօռպէն, ֊ր։ Հէն, առափակ ծովու։ ֆռ֊ռան։
— littéraire, այր բանաքաղ, բանագող։ Նիեէնէ Խըրըչլը։
Forçage, ֆօռսաժ, ֊ր։ առ֊ուելութիւն կշռոյ գահեկանաց։ առելի կշիռ դրամոց։ ֊ռէչնէն այ֊րան չ֊օռ օլըն ֊ըլ֊ռլը։
Forçat, ֆօռսա, ֊ր։ առրուկ գառատապարտեալ ի պատուարագին Հաւս։ Խռսըր։ փէռէ֊ռ օլան։ ֆ֊չիէն։
Force, ֆօռս, էն։ զօրութիւն։ ոյժ։ կարողութիւն։ 2. արուեստիւն։ քաջասրտութիւն։ 3. Հաստատութիւն։ ամրութիւն։ պինդութիւն։ 4. ազդեցութիւն։ ասատկութիւն։ ուժ գնութիւն։ 5. իշխանութիւն։ 6. բանութիւն։ բանագատուեստիւն։ ֆ֊չիէնի։ ֆ֊֊րէնի։ 2. նիէնէ֊։ չ֊֊րէնի։ 3. ֆ֊ալի ֆ֊֊ըռ֊։ ֆ֊ռ֊ռ։ ֆ֊չ֊էնէ֊ Նօռֆէը։ ֆ֊֊ռ֊ռ֊ չ֊էնէ֊։ 4. նիեէնէ֊։ ֆէ֊էնէ֊։ չ֊էռ֊ռէնի։ 5. Հի֊ռ֊։ 6. ֊ըռ։ ֆ֊ռ֊ռ։
Tour de —, ճիգն. գործ ուժոյ կամ քաջասրտեան։ ըզբ֊։ նիեէնէ֊։
Maison de —, տուն խրատուբանաւ։ նիեռէնէ֊ Խռրէ։ Հ֊ռ֊։
A — de..., զօրութեամբ։ յաճախութեամբ։ բազում

քարերպատրաստական ինչ գործոց. ինժեներ. ինժեներություն. 3. վարչ. խորհուրդ.

Fondé, ée, ֆօյէ, ած. հիմնեալ. հաստատեալ. 2. հիմնական. արդար. իրաւացի. պինա ալանմալ. ինժեներական. 3. ինժեներ. հոգեբ.

Être — à croire . . ., ունել պատճառս, իրաւունս հաւատալոյ. ինամոյս տեղեկ, հոգեբ օրհն.

Fondement, ֆօյնմէն, ար. հիմն. խարիսխ. 2. մոյթ. հաստատութիւն. 3. պատճառք. իրաւունք. հիմն. 4. արդար. ինժեր. նոտա. 2. տեղեկ. արբ. 3. տեղեկ. 4. պնդել.

Fonder, ֆօյնե, ն. հիմնել. հիմունս արկանել. կանգնել. 2. կարգել հաստ. հաստատել. տալ գլխաւ ընկից. 3. հաստատել. յեցուցանել. ինժել ֆօմէ. ինեկոս նիմէ. ֆոսբ. 3. ինչը նայեն նիմէ. վրկեց պոլոտե. սերմոյ ֆօմէ. 3. փովէլ մէ. պայմանել. **Se —**, յհիմնանալ. լինել հաստատեալ. ապաւինել. պինա օրհն. ինժել օրհն. պայմանել.

Fonderie, ֆօյռի, էգ. ձուլարան. 2. հալոց. տեղի հալելոյ. 3. արուեստ ձուլելոյ. տեսօսնեան. 2. երեսնեայ. 3. պեօսմեցիլ.

Fondeur, ֆօյռօ, ար. ձուլիչ. պեօսմեցի.

Fondis, ֆօյռի, ար. զնատապան մատ գեռնոյ. խոռոչք. ընօսմել ներ. ֆօմէ. տելի.

Fondoir, ֆօյռուար, ար. տեղի զճարպս հալելոյ. նոպ երեսնեցեր ներ.

Fondre, ֆօյռը, ն. հալել. 3. ձուլել. 3. լուծանել. քանկել. երեսնել. 2. (ֆոռրլոն) պեօսմել. 3. ընօշել. տեսօսել. **— la cloche**, տալ գլխարն մեհեան. ձեռն ի գործ արկանել. տեղ ֆոսբերի վերել. տեր էլ ներ.

—, ն. առագաստել. կռիլ. 3. հալել. 3. հեռնել. մանել. 4. յարձակել. խոյանալ ի վերայ. պոռնիկ. ընօսմել. 2. երեսել. 3. իբրեւ ընտանեաց. 4. հիմն երեսել. ներսին անբաշխ.

— en pleurs, en larmes, յարտասուս հառաչել. ըստ ինոզ ներ ընօսմել.

— en sueur, ի քրտունս համակել. ընդ քրտան թափաւել. իներ պոռնիկ.

Cheval fondu, հաղ. ինչ մանկանց՝ յորում մին ի չորս կայ եւ այլք ոտնատակ ի վերոյ նորա. տեր նվ օյոն.

Fondrière, ֆօյռիէռ, էգ. պատառաստած. խոռոչք. 2. ձահիճք. մօր. ներքի. ընօսմ. 2. պոռնիկ. ինոզ.

Fonds, ֆօ, ար. վիճակ. գեսին. կալուածք. 2. գլուխ ընկից, արծաթիոյ. գանձ. գոյք. ինչք. 3. քարսք տեղութեանն. յարդուն թուղթք կամ արծէգինք նորա. 4. շուկմարան. մէնէրանոց. խանութ. 5. մէնկրք. գանձ. առատութիւն (հանճարոյ). փուլ. ներքոյ. 2. սերմոյ. ոնոս. 3. տեվէլէրի ֆոյնկէրէի ենթօտ ծուլբըն ֆէյռնը. 4. մաշտոց պեռտեռոն. 5. մայ. ներկին.

A — perdu, հրամարեալ ի գրամպլիոյն (առնելով ցկեանս հասս ասելապոյս). ենօլեռնենգոտ ընոսեցնել ընդ ալմ ընրնըլլը սերմոյնեռն վեղ ներբեր.

Le — et le très —, ապարակ եւ ամենայն արուեստանոց նորա. կալուածք եւ ամենայն մասունք նորա. սեռերի վ ճկմ պոշտը. սրոս վ ներքը.

Fongible, ֆօյնժիպլը, ած. վաճառելի չափով. կշռով եւ թուով. կշռելի (վաճառք). ենօլլը. ներքը վ ասյոյլ ուլեղ սերելեր.

ատակարարել զարձաքի վաճառ կարհատար ծախուց · լուծը օլան ֆելնչի վերծել ։
— sur qn., յարձակել · գրոհ տալ իւր-ընկերոջ, հե-ձ՛ երթել ։
Foncier, ière, ֆօն-նիե, ե՛, ա՛ · հմուտ · ուսումնակ · խելամուտ վարժած · պերսոնելին
Impôt —, տուրք կալուածոց · հարկ կալուածականաց · փ-ւլ վերնին · փ-ւլ պերդոտ վերնին
Seigneur —, տէր երկրի, կալուածոց · եէր, իշխ-ան · տհիղ ։
Rente foncière, մուտք, հասկալուածոց · իշխ-ան վերնէր · փ-ւլ պերդոտ իշխ ։
Foncièrement, ֆօն-նիե-ը-ման, ած · ի խորն · ի հիմանց · ի բնէ · պեօֆ-նախն · նիսվ-ւլնախն · առ-ւլնական ։
Fonction, ֆօն-ք-իօն, նէ · պաշտօն · պարտակ-ք · գործ, կառավարութիւն պաշտամանի · իշ-խ-ին · պօրձ · նէ ։
Fonctionnaire, ֆօն-ք-իօն-է-ր, ռ · պաշտօնեայ · պաշտօնեաներ · իշ-խ-ին տհիղ · հանգ-ստաւոր ։
Fonctionner, ֆօն-ք-իօն-է, ց · կատարել զնւր պաշտօն · գործել · իշ-խ-ին վերծել · նէլնէ ։
Fond, ֆօն, ռ · յատակ · ունդ · 2 · խորութիւն · 3 · խորք (սրտի) · հնդրկին · 4 · երկիր · գետին · հող · 5 · խոռոչ · 6 · զարդք յետապդին կողմանէ յետադրց · 7 · յետապդին, ներքնապդին, հետապդին մասն, տղոց կողմն · ծագ · 8 · յատակ տակառի · 9 · տախտակք ընդ յորդեայ անկողնոջ · 10 · երկար, յատակ (պատկերի) · 11 · հիմն · բուն · արմատ · պեղ · ալ · 2 · պերճնէ · 3 · պերճոն · իշ · 4 · իօթ-ք-ե · էէր · 5 · ը-ք-ե-ր · 6 · ինչ-ինչ օգտաւէտ ինչ իշ-խ-ք-ն-ե-ն · 7 · ին իշ, ին ատ, ին ատ-ե-ն · 8 · ֆըւէ տյնտ-ը · 9 · տահման պերձէնէն ալ-ինչ-ափ իշխ-ինչ-ը · 10 · (տէր ֆտհմանէն ինչ-ինչ-ոց ինտ-վերնի) ընծին · 11 · ինչ-ին · պեօ · ատ ։
Le fin —, անդունդք · խորք · ն-ն ալ-ին ։
Au —, ի բնէ · ըստ ինքնմանն · նէ-ն-ի տհտհարար պես-ք-ե · պ-ին ինչ տհտհարին պես-ք-ե-ն ։
A —, խորագոյնս · հիմնմբ · ի խորն · կատարելապէս · պերծին · ինչ-ին-ալ-ին · ինչ-ին-ն ։
Faire — sur qn., վատահ լինել յոք · պէշ-ինչ ին-վեն-ե-ւ · նիչ-ինտ նեմ-ե ։
De — en comble, յատակ-կաց · հիմն ի վեր · ապատապատ · բովանդակ · ինչ-ին-պեն · պ-ին-ինչ պ-ին-նէ ։
Fondamental, ale, ֆօն-տ-ալ, ա՛ · հիմնական · հիման · 2 · պչխատ · ատակին · ինչ-ին (ինչը) · ինչ-ին պոյնէ · 2 · դաշ · նէ · ատ-լ ։
Fondamentalement, ֆօն-պտհ-ալ-ը-ման, ած · ի վերոյ հատատատուն հիման կամ բարւոք սկզբան · հատատատ-ատ-լ ե-ամ · 2 · անդատին ի հիմանէ կամ ի պչխատ սկզբանց · ե-վչ ինչ-ին նե-ւ-ը ատհչ ֆանտան ինտ-ը-ր · պ-ին-ինչ-ին · 3 · ատ-լ ինչ-ին-պեն ։
Fondant, ante, ֆօն-տան, անտ · ա՛ · ջրալի · գիւրահալ · 2 · լուծիչ · հալիչ · ատ-ը-ատ-ը-պա երէր (տրտատ) · 2 · երէ-ին-էն · նատ-ատ-ը-ք-ը ։
—, ռ · կակուղ ապակի ի խառնել ընդ նեղկս · գինէ-ին-էն նատ-ինտ-ը տամ ։
Fondateur, trice, ֆօն-տ-ը-ը, տ-ը-ն, ռ · եւ նէ · հիմնադիր · հիմնարկու · հատատատիչ · ինչ-ին ֆօյն · պանի · ատհ-ին նայր · պ-ին-նախ ։
Fondation, ֆօն-տ-ա-իօն, նէ · հիմն · հիմնադրութիւն · հատատատ-ատ-լ-ի-ւն · 2 · կալուած, գատատակ-ա-ր ի տագ-ատ-լ վատն

Foison, ֆօ֊ազի, էգ. առատութիւն. պօղլօ֊թ։
A —, առատապէս. պօղլօ֊ի։
Foisonner, ֆօ֊ազնէ, ը. լինել առատ, առատապէս ունել բազում. 2. ածել, բազմանալ (անասնոց). 3. երեւնալ, լինել (այսր կերպ կրոց քան զայն) առատապէս յայտնապէս մասնակարել յառաջել. պօղլօ֊ցնէ. ղբ֊նիւթ։ 2. (հոյլնալով) ղբ֊ցնէ. 3. պերբերնիլ օլ֊նէ. պերբե֊կրնկնէ։
Fol, folle, տ. Fou.
Folâtre, ֆօլ֊թր֊է, ած. ծաղրածու. կատակաբեր. զուարթ. լ֊թ֊որ֊ը. լեն. լ֊ֆ֊ը լ֊ը֊լ֊ով վերկն։
Folâtrement, ֆօլ֊թր֊ը֊մէ֊ն, ած. ընդ խաղ. ծաղրանս. լ֊ֆ֊ը լ֊ը֊լ֊ով։
Folâtrer, ֆօլ֊թր֊է, ը. կատակել. խաղալ. լ֊ֆ֊ը լ֊ը֊լ֊ը֊վ նիւթ։
Folâtrerie, ֆօլ֊թր֊ը֊թ, էգ. խաղ. կատակ. լ֊ֆ֊ը լ֊ը֊լ֊ը֊վ։ լ֊նիւթ։
Foliace, ée, ֆօլ֊ի֊ա֊է, ած. տերեւ֊ակերպ. տերեւային. ի֊ֆ֊ը֊թ ֆ֊ը֊լ֊է, ի֊ը֊ը֊լ֊ը։
Folichon, onne, ֆօլ֊ի֊ղօ֊ն, ած. զուարթ. խաղկատակ. ծաղրածու. լ֊ը֊լ֊ը֊լ֊ը֊ֆ֊ի։
Folie, ֆօլ֊ի, էգ. յիմարութիւն. անդգամութիւն. անհամարութիւն. 2. մոլոռանութիւն. խելկատակութիւն. կատակ. 3. ամբարձոց մեծամտաց եւ այլանդակ. պերլիւ֊ի֊ե։ պերլ֊ը֊ը֊լ֊ը֊թ. 3. պերվոնլիւ֊ի֊ե։ ֆ֊ը֊ի֊ը֊ի֊ը֊լ֊ի֊ե։ լ֊ֆ֊ը լ֊ը֊լ֊ը֊լ. 3. ղօթ հաւաքելը վ֊ր խոհեմ պերլիւ֊ի ի֊ա֊ղ ն֊վ։
Aimer à la —, սիրել առանիկ յոյժ. պ֊ր֊ի֊լ֊ի֊ն պ֊վ֊ի֊ե։
Folie, ée, ֆօլ֊ի, ած. խելթափառ. խառ ի խաղ. ֆ֊ա֊ֆ֊ա֊ֆ֊ը. ֆ֊ն֊ֆ֊ն։
Folio, ֆօլ֊ի֊օ. տ. խելթ, էջ գրոց. 2. խիւ. երեսաց գրոց. ի֊ե֊ր֊ա֊ֆ֊ը ի֊ե֊ը֊ը֊ը, ա֊ա֊հ֊ֆ֊ի֊ե֊ի֊ե֊ի֊ե

2. չարպիտզիտաւթիւն. խոչ-
տըն տալ. 2. խանդաթելութ.
ներհակութիւն։

Fluxion, ֆլի-ւքսիօն, նե. հոսուածք. հոսանք (հիւանդ-
ի կողմն ինչ մարմնոյ). այ-
ուսուածք անցաւ. (տխլութիւն՝ ինչ-
նին ունը խոչտանալ) տարմաը,
քնհատ, տխմաը. տղբաբանչ ընել։

Fluxionnaire, ֆլի-ւքսիօնէր, -ր. անկատար ընդ հոսուածով
(հիւանդ մարմնոյ). պի-ւքսիօ-
ն տ-պիտալ. քննիչ։

Foarre, ֆօ-ռ, ար. ցօղաւն.
յարդ երկայն. խոզան. պտո-
ղ, տոփը. տալօն տահան։

Focile, ֆօսիլ, ար. — du bras,
տակր բազկի. 2. — de jambe,
սլար. պնչ-ւթիւն. 2. խնճիւ։

Foene, } ֆօեն, նե. հրնգ-
Foëne, } ատձեռն. (ձկնորս-
ական) ղեղնէն։

Foerre, տ. Foarre.

Foetus, ֆէթիւս, նե. տաղմն. ապնէ. ճիճին։

Foi, ֆո-ա, նե. հաւատոք. 2. վկայութիւն. 3. վստա-
հութիւն. 4. հաւատարմու-
թիւն. 5. հաւատ. խոստումն.
երդումն. խոսն. պին. 2. ըն-
հատիլ. 3. նիւնիսք. 4. տա-
պետնէ. հոգնէիլ. 5. տեօղ.
վճռ. նչխին։

Bonne —, անկեղծութիւն.
ազգամտաւթիւն. ապրմտու-
թիւն. բարեմտաւթիւն. տաֆ-
տերտնէսթ. հնչնիւնէ տ
ֆիւրի պօղբաս օչմ։

En կամ **De bonne —**, ան-
կեղծաւար միտք. անկեղծու-
թեամբ. տապընիկ. տաֆտեր-
տնէսթչա։

Homme de —, հպատակ.
իշխանաւար. ֆեոդի։

Ma —, կամ **Par ma —**,
արդարեւ. հաւատս ինձ.
պինի հոգիս նչին

Faire —, հաւատարմացու-
ցանել. տալ վկայութիւն.
—հիհնչնին նոտի նինի.
ընհատեն վերի։

Sur la — de ..., ի հաւատս.
վստահ լինել. (ինարա քանիս)
ապատանի. ինոնատրտ. վնա-
վնդրի։

Foible, տ. Faible.

Foie, ֆո-ա, ար. լնարդ.
ֆոթս ճիչեր։

Foin, ֆո-ին, ար. խոտ.
խոտ չոր. 2. խոտ. գաւչտրիչ.
ֆո-ըս-ա օն. 2. օն. ինչնիւնի։

Foin, ֆո-ին, գլ. ա՛հ. այ. այ
ի յուսահատանալ. ա՛յ. վա՛յ. ա՛ՀՀ։

Foinier, ֆո-ինիէ. ար. խոտ-
բաւմատու. ար վաճառէ խոտ
չոր. ֆոթրս օն տահան։

Foire, ֆո-ռ, նե. տօն. տո-
նավաճառ. 2. բնծայ ի տո-
նավաճառս. 3. ժանդր. ֆո-
նոյըր. 2. ֆանոյըր պոխընէլ.
հնրգնչնէ. 3. խոհակ. ֆոյըն
տ-ըշնէ։

Foirer, ֆո-ռէ, ն. ըն-
կնճռալ ապրս. նատել ի պետս.
ընչնէ. հաճիչնէ վոչնէ։

Foireux, euse, ֆո-ռէ, ռէզ,
ար. եւ նե. ժանդաւոր. խո-
հակոտ։

Fois, ֆո-ա, նե. անգամ. նո-
ւաց. պնֆո. փնրրնէ։

A la —, } միանգամայն.
Tout à la —, } ի միասին.
պնրպին. պնրաւոր. հնմ.... հնմ։

De — à autre, } ընդ ժամա-
Par —, } նակս ժա-
մանակս. երբեք երբեք. պո-
ղը պօղը։

Trois —, երիցս. երկցապա-
տիկ. նոչ ֆնֆո. նոչ ֆոտի։

D'autre —, երբեմն. պօղը
փերրնէ։

Une —, միանգամ. գամ մի.
գաւռս միոջ. յաւուր միում.
պնր ֆնֆո. կնոնչերբ պնր կնոռս

Une — que, ժէ գամ մի.
ժէ միանգամ. պնր ֆնֆո ոէ.
նչներ ոէ։

Une — pour toutes, } միան-
Une bonne —, } գամ
եւ միշտ. պնր ոերրնէ հնրբ ֆնֆո նեբրինէ։

Flou, ֆլու–, ած. թեթեւ, փափուկ, ազնիւ (նկար, վըրձին). նազելի. ըստ ինքն.

—, ած. փափուկ, թեթեւ, լոյս (նկարել). գունքոյ, խոշիկ (նկարիչ).

Fluant, ֆլի–ան, ած. Papier —, քարտէս առանց սոսընձոյ. ծծիլ քարտէս. ներծծըղ.

Fluctuation, ֆլի–գիւա–ցիոն, էի. շարժուն. կոյդք. երերուն (հիւթոց). 2. ծուփք. անհաստատութիւն. յողդողդուն. լուծանիլը. հոգիի. սալընիլը. 2. ֆոբերոնիլի. տիրելիլիւ.

Fluctueux, euse, ֆլի–գիւ–էօ, էօզ, ած. ալեկոծ. ծփեալ. ի ծփանի. փուլա–լանիզ. լուծանիլըզ. ֆոբերոնիլ.

Fluer, ֆլի–ե, ը. հոսել. գնալ (գետոյ). 2. ազատ ջուրց ծորիլ. 3. հոսել, ծորել (հիւթոց ի մարմնոյ կամ ի վիրաց). (լոյ) սփռել. սփռուիլ իրենից. 2. պերնիչին սոսյա–արիմե. պատ իրենից. 3. (ձան, իրեն) ափռել.

Fluet, ette, ֆլի–ե, էթ, ած. տկար. վտիտ. հիւանդոտ. քնքուշ. ցաւիկ. խորհ խնդիրնիլեմ. նազելի.

Flueurs, ֆլի–էօ, էի. յ. — blanches, սպիտակ սպարաշ. ափ հայիլ. սեյլոնի բաճի.

Fluide, ֆլի–իտ, ած. խաղաց. ծորան. լոյծ. ջուր. հոսանուտ. ափան. սոսլոս. հայիլ. —, սբ. հոսանուտ մարմին. ծորան նիւթ. մարգերի հայիլ.

Fluidité, ֆլի–իտիթէ, էի. լոյծ եւ խաղաց բնութիւն. լուծանութիւն. սոսլոս, ափոր օլմա. ճարելիլիւ.

Fluor, ֆլի–օռ,) սբ. վանա–Spath —,) յանի գոյնագոյն. բրենիսիզ նեճէ.

Flûte, ֆլի–թ, էի. սրինգ. 2. նկանակ երկայն. 3. նաւ բեռնակիր, կարաւանիկր. ֆլոսիօ. 2. ինեի սոսկան ֆրանճլա. 3. իւղ ինդիւ.

— de berger, սրինգ հովուաց. փավլ.

Flûte-de-berger, ֆլի–թ–ը–պեր–ժէ, սբ. գառնապեզու լրայինն. սուսկ ինչ. ըսպան պիպիչիս.

Fluté, ée, ֆլի–թե, ած. (հնչիւն) նման սրինգի. ֆլոսիոյ պեկնիր.

Voix flutée, ձայն քաղցր եւ գիղգիղալ. իսկիլը ի հինելի խոսօտ օյնոզ պես.

Flûteau, ֆլի–թօ, սբ. սրինգ մանկանց. ցօճոթ պիպիս. 2. տ. Flûte-de-berger.

Flûter, ֆլի–թե, ը. սրինգ հարկանել. երգել սրընգաւ. 2. գինի սաստիկ ըմպել. ֆլոսիս ըստ. 3. ըզ ընդոստ խնդիր. ըսփոք.

Flûteur, ֆլի–թէօռ, սբ. սրընգաՀար. ֆլոսիս ըստ.

Fluvial, ale, ֆլի–վիալ, ած. գետական. գետոյ. ի գետս. ըսյա պիսիսլիէ. ըսյոս.

Fluviatile, ֆլի–վիաթիլ, ած. գետային. (մուկն, խեցգի) գետոյ. ըսյ (ֆիսոնը).

Flux, ֆլի–, սբ. խաղացք, ածել. ջուրց. 2. հոսուածն. հոսանք. բխուածն. զեղուածն. 3. թանչք. որովայնածուածութիւն. 4. նիւթ հալիչ. 5. յաղուամ քարտք խաղոտ ի նմին գտանոյ. փերիանըն արիմասը. 6. սփռել. սփռս. խսիս. 7. խոմալ. ֆորիզ պիսիք. 8. խրխնջի մասպիս. 9. օյոսնսա պեր բեհոպեն ելուզերսը.

— de sang, թանչք արիւնահատն. հոսուածն արեան. ֆան պիսիք.

— de paroles, չատխօսութիւն. ինվենվելիւ. ըզ ըսփերոզ.

— de bourse, խոլ առատութիւն. վատնութիւն. էոլոսի.

— de bouche, յորդ լորձանք.

թ-ոց հանդիսասեաս յինքն ձգել. ա-լիճանալ էլի ներկել-ցել. լցի հասցի եմել. 2. լցի ներսը պատրաստ. լցի ա-վերջ ներկ եմել։

Florin, ֆլո-ին, ա. փող-րին. գահեկան ծագկակիր. ֆլորին. ֆլորին։

Florissant, ante, ֆլո-ի-սան, անդ. ած. ծաղկեալ. յաջող. բարգաւած. ա-ծաղկած. ծլշոտ. նամոտ. փ-ինդիր։

Flot, ֆլո, ա. ալիք. ծփանք. վեր. 2. խաղացք ջուրց. աճել կամ նուազել ջուրց ծովու. 3. խուռն. ամբոխ. յորձանք բազմութեան. 4. լաստ մի փայտ. փայտ իրու-դեալ ընդ գետ. 5. բերել ի վերայ ծփանաց. կրել ի վերայ ջուրց. փոլը. ծիծ. 2. տինդին արձակ երթալ-ծեփ. ի— ծիլը. 3. ծլ-ծլ-լէ. դիւրի-գիլ խալ. 4. դիր առ. օգտան. լոյ խաղերնոյն ենթերկեր օգտե. 5. լոյ խաղերնոյն ներկեր. խալ։

Être à —, ծփել, կալ ի վերայ ջուրց. լողալ. առ խաղերնոյ լողփանոյ. ներկել։

A — perdu, յանկ տպատանան. (փայտ) արկեալ կամ ի-ռոգեալ յորմէ ոգտոյ. լոյն տեսնել պատրաստ (օգտե)։

Mettre un bâtiment à —, հանել գնաս խրեալ. ա-ռաջ-նալ ծովշէջ լճէ-ցնել։

Flots, ա. յ. յորձանք. հա-ռանք. հեղեղ. բազմութիւն. ներսոհ. ֆլիջ. ալ։

Les — d'une chevelure, ծփանք, ծածանումն հերաց. առլէն ծիջ ծիջ պատլանուսը։

A grands —, գունդագունդ. յորդաբեմամբ. բազում ա-ռատութեամբ. ալ ներ. պօլ պօլ։

Flottable, ֆլո-տաբլ, անդ. (գետ) ընդ որ մարթի անցա-նել լաստ կամ փայտ. առ ներսոտ երթերին երթալով ներսելիս (լոյ). առ էլ։

Flottage, ֆլո-տաժ, ա. ի-ջուցանելն ընդ գետ. բերելն լաստիւ գիպայտ. լոյ խաղերնոյն ենթերկեր. առ էլ ներսոտերսով ներսելիս։

Flottaison, ֆլո-տեզոն, էն. ա-ռաջման ջուրց ի վերայ կո-ղից նաւու. ներ ֆորնելն առոյ տեղոյն ներ։

Flottant, ante, ֆլո-տան, անդ, անդ. ալեկոծ. ծովա-ծուփ. ծփեալ. ճօճեալ (յերեսս ջուրց). 2. ծփեալ. վարանեալ. փոխելոյ խա-ղերնոյն առլէնան. լալիճանան. առլէնան. 2. փորձել. ներ ներներկոյն ղիմելոյն։

Flotte, ֆլո-տ, էն. նաւ. առագի. առագիք նաւաց. 2. առնկն կարթի. 3. նշան առգոյ խարսխի. ներ փոխա-նոց. 2. օլիա հանդիսոց. 3. լամանգոսոց։

Flotté, ée, ֆլո-տե, անդ. Bois flotté, փայտ բերեալ լաստիւ. առ ըստ ներսոտ լոյ ներերկոյն ներներելոյն օգտե։

Flottement, ֆլո-տման, ա. ալէձեւ շարժումն ձախատաւ գօրաց. առներ ազատելոյն պատ-ղէտի հարներելի։

Flotter, ֆլո-տե, ն. ծփել. առատանել ի վերայ ջուրց. ճօճել. ծածանել. 2. ծփել մտաք. յերկրայս լինել. գե-գեռել. 3. ինանել փայտ ընդ գետ կամ լճեն բերել լաստիւ. ալէնանել. առ ալանել. ալիճ ալիճ ներել ներ-ներ. 2. ներսոտել. ներսոհ-ներ ծլճել. 3. օգտե լոյ ներերկոյն ներսոտ առ ներ ներ։

Flotteur, ֆլո-տեօռ, ա. լաս-տագործ. առնել. առ ներսոտնել։

Flottille, ֆլո-տիյ, էն. փոք-րիկ նաւատորմիղ. փորձիկ գնամատակ նաւուց. ներ-ներ պոնտոն։

Fleurir, ֆլէռ-իթ-ել. ծաղկել. փթթել. 2. ծաղկեալ պայծառանալ. էնէր+ ուրախ. 2. փ՛ոպ էլ[ի]կոր պռոշիթ. մշհոր օրթ։

Sa barbe va bientôt —, ի բուսանիլ են ածգը մօրուացն. ասֆ-ըը հեպէն ի[ր]էնէ[ր]օր. ի[ր]էնէ[ր]օր։

—, ն. զարդարիլ. ծաղկօք. էնէր+ էլ ասֆ-ըմ[ա]թ։

Fleurissant, ante, ֆլէռ-ի-սան, ան[թ], ան[տ]. ծաղկեալ. ծաղկալից. էնէր+էն-փլ. էնէր+ի։

Fleuriste, ֆլէռ-իս-թ, ար. էս. ան[տ]. ծաղկասէր. 2. ծաղկագործ. 3. ծաղկապտիճ. 4. նկարիչ ծաղկանց. ծաղկանկար. էնէր+ ա-էնէի. 3. էնէր+ էն. 3. էնէր+ խ-ան. ն. էնէր+ ր[ա]ռ-ը։

Jardin —, բուրաստան ծաղկանց. ծաղկոց. էնէր+էր+. էնէր+ պ-ո[ւ]կ-ի. ի[ն]-ըզ-ր։

Fleuron, ֆլէռ-ո[ն], ար. զարդ ծաղկեայ կամ ծաղկանձեւ. 2. ծաղկանձեւ զարդ գրոց. էնէր+ի-ն, էնէր+ ի-ա-լի պէրէր+. ի[ն]-ը. 3. ի[ն]-ո[ւ]ղ[ա]ր պռ-ըլէլ էնէր+ ի-ա-լի ի[ր]էնէ[ր]ի-ն։

Fleuve, ֆլէօվ, ար. գետ. գետ մեծ. 2. գիք գետոց. ըայ. ն[ե]ր. 2. ն[ե]ռ[ո]ր ի[ր]ա-ն։

Flexibilité, ֆլէք+ի-պիլ-իթ-է, ի[ն]. կակղութիւն. լինելն ծռելի. ռ-ռ[ի]-ե[ր]էթ. ի[ր]էնէ[ր]էր+։

Flexible, ֆլէք+ի-պլ-ը, ան[թ]. կակուղ. դիւրին ի ծռել. 3. հեզ. քաղցր. ռ-ռ[ի]-ոթ. ի[ր]էնէր. ի[ր]էնէ[ր] ֆօայ. 3. փլ-ըյ[ա]ր. ճ[ա]ղ-ը[ա]ր։

Flexion, ֆլէք+սիօ[ն], ի[ն]. ծռումն[իւն]. կորու[թիւն]. կղկղում. ծռած. ի[ր]էնէր. ի[ր]էնէ[ր]+։

Flexueux, euse, ֆլէք+ս-ը-ս, ը-ըզ, ան[թ]. կոր. կամարակոր. ի[ր]էնէր. պ-ո[ւ]ռ-ի[ն]-ը։

Flexuosité, ֆլէք+ս-օ[ւ]ի[ր]թ-է, ի[ն]. կամարակոր[թիւն]. ի[ր]էնէ պ-ո[ւ]ռ-ի[ն]-ը[ա]ր։

Flibot, ֆլի[ն]ո, ար. արագընթաց նաւ հինից ծռած. պէր նէվ ի[ն]ռ-ի[ն]-ը ֆ-ռ-ը[ա]ռ ի[ն]դ-ի[ն]։

Flibustier, ֆլի[ն]-ռ-ի[ն]է, ար. հէն ծռած. (ի կողմանս Ամերիկայ). (Ազգութիւն հինից ի[ր]էնէ[ր]ի-ն) ֆ-ռ-ը[ա]ռ։

Flint-glass, ֆլի[ն]-ի[ն]ա, ար. վանակն կապարախառն միծռաւ մնասմն. ի[ր]էնի ըզի ֆ-ռ-ը-ն ֆ-ռ[ի]ւ[ա]ծ[ի]ւ պէ[ր]ի[ր]։

Flocon, ֆլօ[ք]ո[ն], ար. գնդակ մեռաքսի, ասու. 2. հաս, գնդակ ձեան. ի[ն]-ն ի-ռ-վ-ը[ա]ր-ի[ր]. ի[ր]ա[ք]. ռ-ը-ռ[ի]ռ-ռ. 2. ֆ-ռ ի-ա[ն]է-ի։

Floraison, ո. Fleuraison.

Floral, ale, ֆլօ-ռ-ա[լ], ան[թ]. ծաղկի. էնէր+ի պ-ի[ն]ե-ի[ր]է+. էնէր+ի։

Jeux floraux, } խաղք ի պա-
Les florales, } տիւ դիցն Փիդռայ. Փլօր-ը ի[ր]ա-հ[ի]ռ-ի[ն] ի[ր]-ի[ր]ի[ն]է ըան օյ-ո-ի[ր]-ը։

Flore, ֆլօ-ռ, է[ն]. բոյսք նահանգի իրիք. նկարագիր անոնց նահանգի իրիք. պէր էի[ր]-ի[ր]ի[ն] ֆ[ի]ի-ա[ն]-ը-ռ-ը ի-ռ-ի[ն]-ի[ր] ի-ռ-ֆ[ի] ն[ե]ռ-ռ[ի]ռ-ը։

Floréal, ֆլօ-է-ա[լ], ար. ծաղկայ ամիս. ութերորդ ամիս առաջնոյ հաւասարակապտառ-թեան Գազիայ-ց. Ֆրռ-ռ-ը[ա]ր-ը ի[ր] ֆ[ի]-ո[ւ]ի[ր]-ի[ր]-ի[ն]-ի[ն]-ի[ն]-ի[ն]ֆ ա[ր]ը։

Florence, ֆլօ-ռ-ո[ն]-ս, ար. փղոսկրեայ գաւազանաձեւ. ֆ[ի]օ-ի[ր]-ի[ն] ֆ-ռ-ֆ[ի]-ի[ն]։

Florence, ée, ֆլօ-ռ-ո[ն]-ս, ան[թ]. շուշանազարդ. յանգեալ ի չուշան. պ-ռ-ի[ն]-ը։

Florer, ֆլօ-ռ, ն. օծանիլ. ճաքալով գլխաւոր կամ գնդակ նաւու. ի[ն]-ի[ն] ա-ի[ր]ը-ը ի-ռ-ի[ն] ֆ-ռ-ի[ն]-ը ի-ռ-ի[ն]-ի[ր] ի-ռ-ի[ն]-ի[ր]։

Flores, ֆլօ-ռ-ս. **Faire —**, կեանս վարել բազում շքեղութեամբ. առնել ծախս բազումս. 2. բազում հա-ճ[ա]ռ[ի]ք[ի]ւն դառնալ խուանքն-

յաջողութիւն. 5. ժամանակ ծաղկանց. 6. քաղ պաղղց. 7. սակաւ ժամանակեայ պայծառութիւն կամ փայլիւն. 8. ընտիր ընտրեն. ազնիւ մանն. ընկեր. 2. ընկեր ֆիլոսոֆ. 3. ճկնաւորք. ընկենիլ. ընկերիլ. 4. տեղիք. տաք. խոլ հուլ. 5. ընկեր վերիք. ընկերկերին. 6. հիմք պինանք. 7. ու տերեր խոլորելոք. 8. ուժիմ. են ալոք։

— de lis, չուշան. պոմպոք։

La — du teint, պայծառութիւն գեղոյ կամ գունոյ երեսաց (յերիասասրգութիւննէ կամ յառողջութենէ). նիւ. բերկի խոպելիսի։

La — des pois, այր պտղատեր կամ նորատեր. պիւղեն ինքն խոյտ մօտ. 6. հիմք պինաց. 7. ու տերեր խոլորելոք. 8. ուժիմ. են ալոք։

— de farine, գերմակ ալիւր. հաշիհ. խաս սան։

Étoffe à fleurs, կերպաս ծաղկեայ. ընկերի ֆոսֆոլ։

À — de, պերեսոք (երկրի). ի հարթութիւն (ջուրց). նիւ. պիւնեթ. պերոպերիսինեթ. պիւղիսինեթ։

Médaille à — de coin, գաղհան պապպալան. նիւ. ֆոլոլ պիլե։

Cette affaire a passé à — de corde, փորր մեա եա եւ էյաներ ի գերեւ գարձն. հաղիւ ուրեմն յաջողեալ գործն. ու ֆոլոլ պոլ նըպոպոլոլ. ինեղիսլ պոլ նըմոք։

Fleurs, ֆլիօ, նե. յ. պամանանք, զարդարանք բանեւ. 2. գաղան. 3. նշան բարեաղ (գինւոյ). 4. գտեալ մասուանք. ծաղիկք (ծծմբոյ). ոեօլ ինկենիեն. ոիպելեն. 2. հալիչ. 3. (ներոլոլ) ոիֆելեն. նիլոն. 4. իսլոլ։

Fleuraison, ֆլիօրելոլ. նե. ծաղկաբուղխ ժամանակ. փթթիլն ծաղկանց. ծաղիկ. ընկեր վերիք. գերեն. ընկերկեն։

Fleurdeliser, ֆլիօրելիլ. ն. խարիչ չուշանակերպ չանթիս պպատժապարան. 2. զարգարիլ չուշանօք. պատալ չուշանաձեւ զարդուք. ասոլ չուշան գոհոք ոիկեն ոեկերիլ գոհոլ պատեք. 2. գոհոք իլ նոխօտ գոհոք պիկեն ոեկերիլ գոհոլ ասրոք. գոնաքոք։

Fleuré, ée, ֆլիօրե. ած. պատեալ ծաղկօք. նկրօֆը ընկերիլ. լրիլ. ֆօֆոք։

Fleurer, ֆլիօրե. ն. լուս.

Fleuret, ֆլիօրե. ած. խծուծ մետաքսի. խաշոք մետաքս. խաշոք մանած մետաքսակ. 2. ժապաւէն ի խաշոք մետաքսէ. 3. ազնիւ, ընտիր մանն (բամբակի եւ պեմզոնի). 4. ասուած անասոյ եւ անծաղոյ ի վարժս գինւոյ. 5. քաղ ինչ պարտաց. նիեր ֆերիրե. ֆերիրելիս, ֆոպս իեր. 2. ֆոպս ներերոպ նոնոսոպելիս ֆերիրե. 3. (ֆամոսոպան, նիսնեն) ալոք. նոյեր. 4. ոիլոն պնդելոլ ասոնոպելիս ֆերիրե. 5. պիր նեվ խոյտ ասրոք։

Fleuretis, ֆլիօրեքի. ար. գաղգ երգոց. նոպրի պիկենի։

Fleurette, ֆլիօրեթ. նե. փոքրիկ ծաղիկ. 2. փաղաքշանք. բանք տարփականք. ընկերիլ. ոիպելեն ընկեր. 2. ալեքանի պեօլլեր. նիսնեն օլոն խօլոպելիս։

Fleuri, ie, ֆլիօրի. ած. ծաղկեալ. ծաղկաւէտ. 2. պաճուճեալ. պաճուճապարգ. ընկեր պլել. ընկերիլ. 3. ոեպելիսն. ինկենիեսնիս. խօս։

Esprit —, հանճար կոտակի, կենդանի. ֆոբելիսե ֆերոպե։

Teint —, պայծառագեղ երեսաց. նոպի բերիլ նիսնե։

La saison fleurie, գաղաւն. գարնանի. նիլ պերոք։

Pâques fleuries, միշտ ամմաւնեայ. ծաղկազարդ. * ծառազարդ. նոր վերնոսն։

ծոյ · այր գործի եղեալ բար-
կութեանն Աստուծոյ · 4 ·
չծակ կլայց · 5 · նիզ · պար-
զամանակ · Խրկեն սիւներէ
ընդոծոյ · 2 · զէլա · ֆէլտէրի ·
աֆէրի · հաղ · 3 · Ընկերէն զա-
չէրէն · զէլտի ասխամանի · 4 ·
ինձոյ է ծոյս · 5 · ծոյ սիւներէն ·

Fleche, ֆլէչ, ին · նետ · 2 ·
նետ (աստեղատուն) · 3 · սա-
միր, քեղիք կառայց · 4 · ըստ-ըդին
կամ վերին մասն զանգակա-
տան · 5 · լեզուակ ասպպալոյ
(յարդ վերայ դնին վճռա-
նակքն) · օք · 2 · սրհդ բան ·
3 · արագա օքօս · 4 · ինձոյ ·
լեան ֆասլէնի ֆլուհը · 5 ·
ինձլը այսպէսրը · ֆասլ ֆօ-
յունէ իէր ·

Faire — de tout bois, զա-
մենայն հնարս հնարել · զա-
մենայն պահանս պահանջել ·
հեր նալ գալ սարմանի ·

— **de lard**, նետառնել չերտ
ճարպոյ խոզի · յոգի սաղան
պտնասղ խոզը ֆարլասը ·

Flechir, ֆլէչիր, ն · կրկնել ·
ծռել · կորացուցանել · 2 · ի
գաւթ ածել · յուզել զաղիս ·
կանդել · պէրտիւ · նչմէ · 2 ·
ծրհռվերէն ներէրփուէ · ներէրչէն
ինէրէրմիւ · ֆասիլմիսի ·

— **le genou**, ծռանը կրկնել ·
ծռանը գնել · պիչ լիսմիւ ·

— , ն · կրկնել · կորանալ ·
կքել · խոնարհել · 2 · անձնա-
տուր լինել · 3 · զիջանել ·
հաւանիլ · տեղի տալ · պա-
էրչէլէ · նչմէլէ · 2 · ինձիմ
օլմի · 3 · ֆասլամի · ըռպէ
օլմի · չէսէլմի ·

Flechissable, ֆլէչֆասլը,
ան · դիւրին ի ծռել · կամաւոր ·
նչմէլի ֆօյ · նչմէն ·

Flechissement, ֆլէչֆօ-
ման, ա · կրկնելն (ծռելը) · 2 ·
ծռութիւն · կրկնուած · (տիզ)
չէսիմ · 3 · նչմէլի ·

Flechisseur, ֆլէչֆօսօ, ա ·
ծռիչ մկանք (մազկաց) · (ֆօ-
նօ) ինձոյէլ ֆասլին ազլրին ·

Flegmagogue, ֆլէկմօկ, ան · մաքրիչ · ի բաց վտրիչ
մաղադայ · գլէղմ ինդիլէսէ-
ճի (իլ-ճ) ·

Flegmatique, ֆլէկմատիք, ան · մաղադաւոր · յի մաղադայ ի-
նդ · 2 · ամառարիւն · հեզ · հան-
գարտ · գլէղմէլը · 2 · ֆանը
ադաճ · մալէնճ · գլէղմլի ·

Flegme, ֆլէկմ, ը · մա-
դադ · խուխ · 2 · անզարիւ-
թիւն · հեզութիւն · հան-
գարտութիւն · գլէղմ · 2 ·
ադաճ ֆանէլէնէ · մալէնճլէ-
ինէրէնէնէլիէ ·

Flegmon, ֆլէկմն, ա · խա-
դատարտ , պալար արիւնա-
յից · ֆանէլը էլդան ·

Flegmoneux, euse, ֆլէկ-
մնէօ, էօզ, ան · յի պալարօք ·
պալարական · էլդանէլը · էլ-
դանա գլէղմէլիէ ·

Flétrir, ֆլէթրիր, ն · թա-
ւամեցուցանել · թառչամե-
ցուցանել · 2 · լքուցանել ·
սրտաթոյր առնել · 3 · աղաւ-
աել · խայտառակել · նչանա-
կել · 4 · դրոշմել խարանաս-
դալաժապարան · օղլաստը-
ֆան · ֆասըռմիսմ · 2 · ինքեր-
ինչլէնօղրմ · 3 · տէր ինէրէր-
մէ · բիսմէզ, գլէնամ ինմէ ·
4 · սասլըսայա գասլա պասմաք ·

Se —, յ · թաւամիլ · թառ-
չամիլ · ցամաքիլ · րնկնիլ
անձնե · ոչմաք · ֆասըռմաք ·

Flétrissant, ante, ֆլէթրի-
սան, անդ, ած · նչմաակիչ ·
թառչամնալից · էլնըլլ ին-
ինէրէն ·

Flétrissure, ֆլէթրինըռ, էք · թառչամելն · ցամաքու-
թիւն · 2 · բիծ · կեղտ անուն · 3 ·
դրոշմ պատժապարտի չան-
թիւ հարեալ · օղլաս ֆասըռ-
լտաք · 2 · տէր · լէռե · էլնըլլ · 3 ·
ասալըսայա գասլըլան գասմա ·

Fleur, ֆլէօռ, էք · ծաղիկ · 2 · ծաղիկ · առունի ծաղկաթեր · 3 · մատաղութիւն · ծաղիկ հասակի · 4 · ծաղիկ (քաղաքի) ·

Flanquer, ֆլանքել, ն. պատել, պաշտպանել ի կողմանէ կողից. լինել իբրեւ պատուար կամ ամրութիւն. 2. տրկանել. ընկենուլ. արձակել ուժգին. նաեւ ներգործական ձեւով. 3. նմանել. ֆըրլինմէ.

— un soufflet à qn., ապտակ տալ ումեք. ապիրելով խոխոմ տալ.

Se —, յ. անկանիլ. գալ մուտանալ. յարձանալ. պինդ եւ ապահով նստիլ.

Flaque, ֆլաք, էի. ջրակոյտ. ջրաչէզոջ. ճահիճք. կեղ. ապիրելով. պոռ.

Flaquée, ֆլաքե, էի. սրբակազմ. ջրացանութիւն. երեք. ֆլէնգ. (պիրելով կեղ) ապ լըրմ.

Flaquer, ֆլաքել, ն. ցանել. արձակել. արկանել, հեղուլ ջուր (յերեսս ումեք). երեք. ֆլէնգ. ապ լըրմէ, պիրելով.

Flasque, ֆլասք, ածկ. մեղկ. թոյլ. ակար. կիմաս. կեղ. պոռ. ֆլասկութիւն. թուլութիւն. 2. կողմանակի պինդ ընկերացող. կեղ. 3. ծոք արտաքոյ. նաեւ ներգործ. —, էի. մեղկութիւն. թուլութիւն. 2. կողմանակի պինդ ընկերացող. կեղ. 3. ծոք արտաքոյ. նաեւ ներգործ. ֆլասկ.

Flatir, ֆլատիր, ն. հարկանել կամ կռել զդահեկանս արժանեալս. պիրելով պատրաստել ոսկեվարդ ոծիս, կեղեքել.

Flatrer, ֆլատրե, ն. շանթիւ դրոշմել զմակաս շան. պիրելով անձնիս էշտալ պիրելի ոսկիս պատիժ.

Flatter, ֆլատե, ն. փաղաքշել. ոտքել. գգուել. 2. զուարճացուցանել. զուարթ առնել. գոսոսացանել. 3. ճամբակ տալ. պարարել. անուցանել. 4. միմոյնացուցանել. սիսեվել (զգուս). 5. յուսացուցանել. խաբեբայութեամբ. 6. ներել. ներում շնորհել. 7. (ինքզինքեն) պիրելով. պիրելիք. 8. փեշերկրել. խօլամարդութեամբ. 9. (ինքզինքեն) պիրելով. պիրելիք. 10. փեշերկրել. խնամել զինքն. 11. սահմանադրել. ավելցուցանել.

Se —, յ. գգուել զանձն. անձամբ խնամել զանձն. քծնել. 2. յուսալ. խոստանալ անձամբ անձին. կարծել. ենթադրել պիրելիք. ինքզինքեն պիրելով ոսկիս. 3. ստոյգ կիմանալ. զանձն կիմալ. Portrait flatté, պատկեր զեղեցկիս երեւեցուցեալ. ինչուէ կեղծիքիւէ նոյնիս.

Flatterie, ֆլատըրի, էի. փաղաքշանք. պզտանիք. ստոյգ պատրաստութիւն. ոխլամ. խաբեբայութիւն. խօլամարդութիւն.

Flatteur, euse, ֆլատէօռ, խօլ, ած. եւ էի. ոտքիչ. ստոյգ պատրաստ. փաղաքշող. քծնող. 2. ոտքանաց. փաղաքշանաց, քաղցրախառն (բան). 3. հաճոյ. ախորժելի. խօլամարդ. խիստ ինչուէն. խաբեբա. 3. խօլամարդ (սեռ). 3. խօլ. պերճաբոյ.

Miroir —, հայելի զեղեցկացոյցի երեւեցուցիչ. սուինքեն ինչուէ կեղծիքիւէ այնս.

Flatteusement, ֆլատէօզըմէ, ի. քաղցրախառն բանիւք. գգուանօք. խոխոմելով. խամաճիկ ընելով.

Flattoir, ֆլատուար, ած. մուրճ, կռան արժանելի գահեկանաց. սէտէլ պատրաստել ոծիս կեղեքելի սեռից.

Flatueux, euse, ֆլատիւէօ, խօլ, ած. փքուտ, փքացուցիչ. կեղեքիւէն. կեղ.

Flatuosité, ֆլատիւօզիթէ, էի. փուք. կեղ.

Fléau, ֆլե, ու. գաւազան զարմանս ծեծելոյ. 2. չարիք. աղէտք. սրիտք. պատիժ. խաչ. 3. ասուածատպատիժ գաւազան. Հարուած Աստու-

—, լաւ. ֆ. Flamant, ֆ mant.

Flambant, ante, ֆլանդ-, անթ, ած. բոցագեղ. բոցակեզ. բորբոքեալ. 2. բոցատեսիլ. բոցանշան. ալեկլիւխառնուածք. 2. ալեկլիւ ներկեալ.

Flambart, ֆլանդար, ար. ածուխ կիսայրեաց. խորհուրդ ածելոյ գործոյ.

Flambe, ֆլանդ, ից. լուրջ շուշան. շուշան մօրական. ֆանի գոգոսի. սուս պտղալը.

Flambé, ée, ֆլանդե, ած. կարուսեալ. կարծանեալ. փայտ օջախալ. խարոյ օջախալ.

Flambeau, ֆլանդօ, ար. ջահ. գամբար. լապտեր. լոյս. հաւր. 2. աշտանակ. ծերպ. 2. լեռնան.

Le — du jour, արեգակն. լինելոյ. [հինեալ.

Le — de la nuit, լուսին. ամ.

Les flambeaux de la nuit, աստեղք. լուսաւորք գիշերոյ. խորհրդ. նշոյլք. նիմաստ խորհրդոց.

Flamber, ֆլանդե, ն. ածել զգեստով. անցուցանել ընդ հուր. 2. խանձել զմազակալ փետուրս հաւուց. խարշտանել. սրելի լեռնէրե. 2. (խոտոտ) քալն ինչերով. 2. (խոտոտ) քալն ինչերով.

—, ն. բոցս արձակել. բորբոքել. սրել լեռնէրե. սրել լեռնէրով.

Flamberge, ֆլանդերժ, ից. սուր. ֆերժ.

Mettre — au vent, մերկացնել զսուրն ի պատենից. ֆերժը ֆընդան լեռնէրե.

Flamboyant, ante, ֆլանդուայան, անթ, ած. բոցաձեւ. շողաշող. համապատասխան. պատպատեան. փայլուն. սրելի. խոշորատան. ֆորմ.

Flamboyer, ֆլանդուայե, ն. փողփողել. շողալ. փայլատակել. ֆորմ. խոշորատել.

Flamine, ֆլամին, ից. քուրմ ինչ նախնի հռոմայեցւոց բացատրող քաղուածք. կոչի Թոմլերքն տէր խորհրդոց ֆլամինի.

Flammant, ֆլամանի, ար. փառաւոր ինչ շկայեցու. տէր նիվ ֆերմելը ֆանտրը ֆոմ.

Flamme, ֆլամ, ից. բոց. 2. սեր. հուր սիրոյ. 3. որաքայր որջ ի կայմ. ն. նշոյլ ակոց. ալիք. 2. ալի. 3. սիրելի առնոյ ևի պոյտրը. ն. նուիրեալ նիլիերի.

Flammeche, ֆլամեշ, ից. կայծ. կայծակն. ֆելիերը.

Flammerole, ֆլամրոլ, ից. հուր երեւեալ ի ծայրս կայմից. նմուռ պոմպոլ.

Flammule, ֆլամիւլ, ից. մօրական հրանման. տունկ ինչ. տէր նիվ ոխյան լիլիչի.

Flan, ֆլան, ար. ազգ ինչ կարկանդակի. 2. գահեկան անգիր. վահանակ արժանեալ. ֆոյմերը ղերծիս. 2. խոտ. տոպրակ ածելի.

Flanc, ֆլան, ար. կող. կուշտ. 3. ծոց. որովայն. 3. կողմն. ղերծիս. կոն. 2. խոռ. 3. խորհ. կան.

Prêter le —, տալ զանձն վտանգի. նշանակ առնել զանձն. ղերծիս պատրիկը ենթարկել. ղերծիս (մահու բերս ալր) ընկճելի ենթարկել պատճառ.

Se battre les flancs pour qc., գործ տարապարտուց գտնել ձգտիլն ձգնել. մեծաջան լինել. պղ. ներս ինքնին չուշտիլ.

Flanconade, ֆլանկոնատ, ից. հարուած ի կուշտն չորքոտանւոյ սրով. պերճի ազգեալը ֆելերելը պերճիչին սարս.

Flandrin, ֆլանդրեն, ար. այր վախճ եւ երկայն. այր ձող եւ նրբատարած. ինձկ սաստ սաս.

Flanelle, ֆլանել, ից. ֆնեթեն ինչ սաստ. ֆելանելը. ֆանելը.

Fixement, ֆիւ֊ջմա՝, ած. հաստատուն֊թեամբ. պլան֊ցած(մասին). կեց֊ւածութ֊եամբ, տեղ տեղ (ուշադրութ֊ի)։

Fixer, ֆիւ֊ել, ն. պնդել. հաստատել. հաստատուն գործել. բեւեռել. 2. կարգել. սահմանել. հաստատել (գինս). ժամանակել. 3. բնակեցուցանել. զետեղել. 4. հաստատել (դիւր բնակութ֊իւն). բնակել. իմանալի֊պէս ուղղել. ամրացնել. 2. խորհիլ. ուշադրութ֊եամբ վերլուծել. (ակռա) սեղմել. վառել ծխել. 3. երկարել. ուշադրութ֊իւն դարձնել. աչքն ի՛նչ֊որ տեղ սեղմել։

— les regards de qn., զայլս. գՀայեցուածս ուրուք յինքն ձգել. ուշադրութ֊իւնը ինչ֊որ բանի վրայ դարձնել։

Se — à qc., որոշել. հաստատել զանձն յինչ. յարել յիրս ինչ. տեղ մէկ ուղղուած վերլուծել. ուշադրութ֊եամբ օլ֊նել։

Fixité, ֆիւ֊ի֊թէ. իգ. հաստատութ֊իւն. անրուանութ֊իւն. պնդութ֊իւն. 2. անցնդականութ֊իւն կամ առկայն (ասկաց) առաջի հրոյ. ի֊մէ֊նի֊թէ. ելմնտաղ֊ութ֊իւն) հ֊ա՛ի ուշադրութ֊ի։

Flaccidité, ֆլաք֊սի֊տէ. իգ. կակղութ֊իւն. թուլութ֊իւն (մսոյ). կեղեւ֊ի֊նի֊թ֊իւն։

Flache, ֆլաշ. իգ. խոռոչ. ծակ. պատառուած ի քարայատակի փողոցաց. 2. կեղեւաձև կողին փայտի. տեղի ի վերայ փայտի ուսոի կերպեան հանեալ իցէ. ուրիշ տեղ֊ի֊նի֊ւ֊ն֊ով ւնօ֊ւ֊թ֊ի, քօ֊վ֊ած է։ 3. տարածան քարոյրը խոնաւ քարայրը էպիտրէը էր։

Flacon, ֆլա֊քօն, ար. սրուակ. ևիւղ էնիւղ։

Flagellants, ֆլաժ֊ել֊լան, ար. յո֊ ձագկօղք. ազանդաւորք որ անձամբ զանձինս ձագկեին հրապարակա֊ւ֊թ֊իւն֊ք֊ի֊ւ֊ն֊ք ի՛ւրեանց խոհերոյթ֊ով ի֊նչ֊ի֊ւ֊ն֊ք։

Flagellation, ֆլաժ֊ել֊լա֊սիօն, իգ. ձագկանք. հրիատասի. գանք. 2. ձագկելն զանձն. հաց֊ի֊ի խոհեր֊ն֊ի֊ւ֊ն֊ք. քօ֊վ֊ած֊ութ֊իւն. 2. ւնօ֊ւ֊թ֊ի֊ւ֊ն֊ք։

Flageller, ֆլաժ֊ել֊լէ, ն. ձագկել. բանիլ խարազանաւ. գան հարկանել. քօ֊վ֊ած֊ել։

Flageolet, ֆլաժ֊օ֊լէ, ն. դռզալ. գռզդռզիլ (սրտանիցն ձիոյ յաշխատութ֊իւնէ կամ առ ակարատ֊իւեան). (մի֊ջ֊ոց֊ը) ւնի֊ւ֊ր֊ի֊ւ֊ն֊ք։

Flageolet, ֆլաժ֊օ֊լէ. ար. ազգ մի֊ոյ սրընգի. ւնի֊ւ֊ր֊ի֊ւ֊ն֊ք։

Flageoleur, ֆլաժ֊օ֊լէօ֊ր, ար. սրնգահար. ւնի֊ւ֊ր֊ի֊ւ֊ն֊ք ւնօ֊ւ֊ն֊ի։

Flagorner, ֆլա֊ժօ֊րնէ, ն. փաղաքշել. խաւ֊ի֊ւ֊ն֊ք֊ի֊ւ֊ն֊ք֊ի֊ւ֊ն֊ք։

Flagornerie, ֆլա֊ժօ֊րն֊ե֊րի, իգ. փաղաքշանք. ազդանք. խաւ֊ի֊ւ֊ն֊ք֊ի֊ւ֊ն֊ք. ծ֊ա֊ա֊հ֊ա֊նք։

Flagorneur, euse, ֆլա֊ժօ֊րնէօ֊ր, ւնօ֊ւ֊զ, ար. եւ իգ. առաւ֊ա֊կ֊ա֊ա֊պա֊ս֊ո֊ւ֊թ֊ի֊ւ֊ն֊ք֊ի֊ւ֊ն֊ք֊ի֊ւ֊ն֊ք

Entendre — à qc., *ի չար միտս իմանալ. չարաչար ակնել.* ֆեղա հանս վերդէ. ֆեղա ֆէրդէ կ'օրէդէ.

Finet, ette, ֆինէ, էդ, ած. *նենգաւոր.* հիլէդաղ.

Finette, ֆինէդ, էդ. *կերպաս մը.* պէզ նէվ գտաղ.

Fini, le, ֆինի, ած. *վախճանեալ. կատարեալ.* 2. *փակեալ ընդ սահմանաւ. սահմանաւոր.* պիրնիզ. ինդուզ օղտաղ. ինդուզ. 2. *հոգոյդ ֆանտաստիկ. տհգոյդ.*

—, *ած. կատարուեաւ. կատարելութիւն.* ինդուզլուդիւն. ինդուզլէնէ. *վախճանիմ.*

Finiment, ֆինիմէ, *ած. կատարելութիւն. ազնուութիւն. ճշգրտութիւն.* վխմաչէնէ. պէրիճլէդ. *նօղնէլ ընտրեալ.*

Finir, ֆինէ, *ն. վախճանել. ի գլուխ հանել. կատարել.* 2. *զարգարել. յօրինել. խնամով.* ինդուզ էնիմ. պիրնիզլաղ. 3. *տ-ւչն վերդէ. նօղնէնէրդէ. էլլէդաղ.*

—, *ն. ի գլուխ ելանիլ. դադարիլ. պահանջ. պիրնիզ. պինդ. ինդուզ.*

En —, *ի կատար հասուցանել. գրաւ առնել.* պուլ նինդէ.

Finisseur, ֆինիսէօր, *ած. որ տալ յարժամն ժամացուցից.* 2. *ընկեր արհեստագիտ ի խրախուսիս. սահմիր էնօրիսդէն. հարեւանի վերջին.* 3. *ծէշէդ էֆ+ ղտ էլէնէրի. ուերխոյ նուիրի.*

Finiteur, ֆինիդէօր, *ած. Cercle —, սահմանիչ. ծայր երկնից. հորիզոն. աֆաք.*

Finito, ֆինիդօ, *ած. վերջին բովանդակութիւն հայհոյի. ուն պէֆ հիւսոզ գտաղ.*

Fiole, ֆիօլ, *էդ. սրուակ. բլշակ.* էիլիդի.

Firmament, ֆիրմամէ, *ած. Համաստաւութիւն. երկինք.* ֆէլէկ նուլդի. ինդ.

Les feux du —, *աստեղք երկնից.* էլէդէլէր.

Fisc, ֆիսկ, *ած. գանձ արքունի. արքունիք.* 2. *գանձապետութիւն.* պէյլիդ. դրի. 2. *տ'լի գրիճ.*

Fiscal, ale, ֆիսգալ, *ած. գանձուց արքունի. գրեալ գ-ղեալ արքունի.* գրէլի գ-ղիլիդ.

—, *ած. հոգաբարձու, պաշտպան գանձուց արքունի.* գրէլ ղարդաղլիդէ. գրէլի.

Fiscalité, ֆիսգալիդէ, *էդ. օրէնք, իրաւունք արքունի գանձուց.* 2. *պաշտպանութիւն, հոգաբարձութիւն գանձուց արքունի.* տ'լի գրէլ գանձուդա, հոգիդ. 2. *գրէլ ղարդաղլիդէ.*

Fissipède, ֆիսիբէտ, *ած. թաղմահերթ. կճղակաթաչիւ.* էրնալ ղրնուդլը.

Fissure, ֆիսիւր, *էդ. պատառումն. ճեղքուած. ծերբդ. խորճէ.* էրնիդ.

Fistule, ֆիսդիւլ, *էդ. կեղանի. խոր վերք.* ղարխա.

Fistuleux, euse, ֆիսդիւլէօ, էօզ, *ած. կեղանի. (վէրք) յայգէ կեղանի կամ խոր.* 2. *փողաձեւ.* տրիճայի. տրիճուլը. 3. *պօրօս, օլօք պուլի.*

Fixation, ֆիքսասիօն, *էդ. պնդելի. Համառատէն. գործելն Համառատուն զղեցական նիւթս.* 2. *ժամադրութիւն. սահմանելն. Համառելն (գինս).* գավիլէնիմ. ինդ. *ընծոյ նիմ. գործուելէ.* 2. *դիհ-լէդ. վրա էօզ. (գինս) էօզ.*

Fixe, ֆիքս, *ած. Համառատուն. կայուն. հաստակամ. անշարժ.* 3. *Համառ. սակեալ. սահմանեալ. ժամադրեալ. գավի. գործելիք. գերծլատնիմ.* 2. *էօզ. գործելիք. վերջին վերդէ. վրա ղեռնուդ.*

Les fixes, *աստեղք յերկինս անշարժ կամ Համառատունք. անվախճ. էնվախճ. անվախճ.*

խաւս. 5. ընչ. փաւփն. 6. արիճ. փաւրնաւս. ինճկ։

Le —, ապնաւադպն մնան. արձանիճի կամ ասկի մնան խաւնաւածոյ իրիկ. 2. գըբխաւար, էւսկան, ներքին մնանալ, խաւս հէւսկոճ. 3. պաշ մարգոճ. պէր մաղշհոլըն էն էւշխ։

Finage, ֆինաճ, ա. սահմանն. վիճակ. երկիր. նահէյճ. ընօփրոճ։

Final, ale, ֆինալ, ած. վերջին. վախճանական. ծայրի. 2. ցկեանս. աշխանջնաւար. վինչ ի սպառ. ասն. ախըրի. ասնաւնգոտի. 2. խօլխաճկէյճոտիք. ին ասնաւնգոտիք։

La finale, վերջին մնան երաժշտութեան կամ նուագի. 2. վերջին վանդ. պէր նաշխինէն ասն հէւսկոճ. 3. ասն հկճկ։

Finale, ֆինալ, ա. վերջին մնան իտալրանական երգոց. վերջին նուագ. օփերանըն ասն հէւսկոճ. ասն ֆալ։

Finalement, ֆինալմոն, մ. սպա սուրճ. հուսկ յետոյ. ոփըղէն. ին ասնաւնգոտ։

Finance, ֆինանս, էփ. սուտքը. 2. արձանի պատրաստական. գոյք. դրամական հանգամանք. 3. գործակալութիւն կամ գործակալք եվրոմոնքց. վերւի. 2. հաշըր ոփկ. մալ. ոփկ խորֆընգոն պուլանաւփալ հալ. 3. սահմանի չէրնկ նաշխրինի խոխոտ նաշըրլորը։

Finances, էփ. յտ. մուտք, հատք ոէրուխիճան. երկրամուտք. պանձ արքունի. 2. առատութիւն կամ հանգամանք երկրամոնքց. պէվկին էրտրը. ինվո՛ւն փրէյկ. ինվո՛ւն փրէյկ խաշինէոէ. 3. մո՛ւն փրէ էրտրէոէ խոխոտ վէյֆէյկինէ։

Financer, ֆինանսէ, ն. տալ արծաթի. հատուցանել ինչ. ոփկ վերվէ։

—, ն. տալ ի պանձ արքունի. նէկ. տալ ստաւքս. փրէյկ վերվէ. վերվի վերվէ։

Financier, ֆինանսիէ, ա. պանձապահ. գործակալ երկրամոնքց կամ գրատոնց. 2. բռաժանատ արքաւնի. խաշինկ կոճնկ. մո՛ւն փրէյկ մանրագործ. ոփկ նաշըրը. 3. ասկանաշըրը։

—, ière, ած. պանձաւց արքաւնի. երկրամոնքց. գրատունկան. 2. բռալտրակ (գիր). մո՛ւն փրէյկ, պեյլէյկ գործակալէոէ. 3. խաւվորլոճ (խաշը)։

Finasser, ֆինասէ, ն. խռբռտանկել, նենգել անատրգ օրինակաւս. ալլոճ ոչէր ընորշ էւնկ հէւկ կոճկէ. ընլոէլկէ կոճկէ։

Finasserie, ֆինասրոճ, էփ. անատրգ խորտանգաւթիւն. ալլոճ հէւկոպալէոէ. ընլոէլկէ։

Finasseur, euse, ֆինասէօռ, էօզ, ա. ձաւ էփ. խորտանկ, նենգաւար անատրգ. ալլոճ հէւկոպալ։

Finaud, aude, ֆինօ, օփ, ած. խորտանգ կամ խորապէտ ի մանր իրս. գործնաս. էլէնկ պէլէր։

Finement, ֆինմոն, մ. ճարտարութիւնամբ. խնդրօք հնարքիւք. 2. իմաստութիւնամբ. խնամով. գալլալէոէ, ֆինն էկ. 2. ֆէրոճկի էկ։

Finesse, ֆինէս, էփ. նրբութիւն. անօարութիւն. 2. ճարտարութիւն. ապնաւութիւն. վախկութիւն. 3. իմաստութիւն. խորապիտութիւն. 4. խորտանգաւթիւն. նենգաւթիւն. 5. կատվութիւն. արուեստիւն. արթագաւթիւն (մուտց, ականջաց). ինճկէփ. 2. կռավկէփ. չարքինէփ. նաշէփէփ. 3. ֆէրոճկի. արքինէփ. 4. հէւկոպալէոէ. օյոճն. ֆինն. գործնալէոէ. 5. վերվինէփ. չէյրեփէփ։

Faire — d'une chose, ճանկել, թաքուցանել ինչ զոր չէր պարտ թաքուցանել. ինչնախէյճկէփ չէյէ ասգալոճ։

Les filles de mémoire, մուսայք. Մատեան նահապետից։
Les filles d'enfer, ընդդիմայք. կատադիք գժոխոց. դեհիմ մեղեանիկերէն։
— de chambre, անեղկապան աղջիկ. ազախին. հաժիլու. պերճուհի երէց։
— de joie, ազջիկ անձնավաճառ. բոզ. վարձակ. ֆահոխ։
— d'honneur, օրիորդ ազնուական. օրիորդ շքապիր յարգուհիս. սիրոյ հանըլըբէնէ խանչուա օլան երէց։
Fillette, ֆիլէթ. իթ. ազջիկ փոքրիկ. էբէճըճուշ։
Filleul, eule, ֆիլէօլ. ար. ես իթ. սան. որդի. գուսար մկրտութեան. լ-ֆիլիլ օղլու, ֆէրզէնտ։
Filoche, ֆիլոշ. իթ. ազգ ինչ ապականոյ. պէր նեվ նէլէթ։
Filon, ֆիլոն. ար. երակ բրէական նիւթոյ. մաղէն փամբըճ։
Filoselle, ֆիլոզէլ. իթ. ազգ ինչ խաղոր մետաքսի. պէր նեվ ֆադա իթէթ. իթէթ խաբդաճ։
Filou, ֆիլու. ար. հասու. ճարպար գող. 2. նենգաւոր ի խաղս. խան ֆէրնէյ. խըրզըզ. 2. հիլէկապէզ։
Filouter, ֆիլուդէ. ն. հասանել. հնարիւք ինն գողանալ. 2. նենգիլ ի խաղս. ֆէրն նէյ ըլմազ. 2. հիլէկապէզլըք եիլէդ. օյունդա ալտըրմազ։
Filouterie, ֆիլուդըրի. իթ. ճարպար գողութիւն. խան ֆէրնէյէթ. ֆէրն նէյ ըլմա։
Fils, ֆի, ֆիս. ար. որդի. ուսար. արս. մանուկ. խիլար. օղլան. օղուլ. ջոճուք։
Les — de Mars, մարթիկք. պատերազմողք. ֆէրզէնտլար։
Les — d'Apolon, պուէտք. բանաստեղծք. չաապա։
Filtrant, ante, ֆիլդրան, անդ, ած. (ազգեւր) ծղածոյ. ըզբան խոխօտ ֆուլէնէրէթ ածան (պօտնոյ)։

Filtration, ֆիլդրասիօն, իթ. մղելն. պարզելն. մղուած. 2. զատումն հեղուց մարմնոյ (յարենէ). ֆուլդր. (գէնդրէն) ֆիլդրմէ. ֆուլդրլըք. 2. ֆուլդրըճ (գանաուն) տրըմազ։
Filtre, ֆիլդրը. ար. պարզուտ. քամոց. ֆուլդրէ. ֆուլդր. 2. ֆ. Philtre.
Filtrer, ֆիլդրէ. ն. մղել. պարզել. քամել. ֆուլդրլդրան ֆիլդրմէ. ֆուլդրմազ։
—, ն.) մղել, անցանել Se —, յ. ի ջրոյ ընդ մանր մանր երակս հողոյ. ըզմազ. ֆուլդրլդրլդրմազ։
Filure, ֆիլդրա, իթ. մանուած. մանած. պայմանն մանելոյ. էյիրէլ. ֆուլդրմա։
Fin, ֆէյ, իթ. ծագ. ապաուտած. եզր. աահման. 2. կատարած. վախճան. 3. նպատակ. միտք. դիտաւորութիւն. 4. օրհաս. վախճան կենաց. ասճ. ֆէնաբ. ըզնըբ. 2. ուճ. ֆնճմ. 3. փըրամ. նէյէթ. 4. ճոթել. էօլճմ։
Mettre —, յանգ հանել. զգաս առնել. վախճանիլ. ֆէյէրմէ։
A ces fins, յայս սակս. վասն այսորիկ. պօնճուն էլէն. օլ ֆէյհէրճուն։
A la —, ի կատարած ամենայնի. ապա յետոյ. օն ուճունճա. նէհայէթ։
A belle — que de raison, բարւոք մտօք. օգտակար գիտաւորութեամբ. 2. յամենայն դէպս. էյի ֆէյէր էլէ. 2. հէր ուէր վէհմ էլէ. նէ ֆէ զոհը եաբըր։
Fin, ine, ֆէյ, ին, ած. անօսր. նուրբ. բարակ. 2. փափուկ. 3. ընտիր. ապնիճ. 4. գուտ. ճչմարիտ. բուն. 5. արագ. սուր. կորովի. 6. խորագէտ. ճարպար. իմէնճ. նուրին. 2. նազէթ. 3. ալա. էնէթ էյի. իճուճլ. ըստիճ. 4. իմլիս.

ասկով կամ արծաթվով (գործատաքաշ ժեղս). 5. Ծածկել, ծածկացնել, խաղացնացնել (գլուխն). Էջերէ· ոչ-ոչեր· 2. Խոչընդոտ· ոչ-ոչոտ. 3. Հեռաւորութիւն ընել ընկերոջ· 4. Էջեր խոշընդոտ ունել ոչ-ոչ ընել. — doux, ի չափաւ ունել զանձն. մեղմանալ. Հանդարտիլ. Ցածրանալ. Խոնարհիլ. Ապաշխարել.

—, v. երթալ կամքաւ, ի գլխոյ կիսի. 2. սրանալ. խոյս տալ. մեկնիլ. 3. Հասկ անտալ. ընդհատ կամ զօրէն ձիլիլ. 4. կանչել, խորդալ կատուի. — ընդոյզ. ապա ապա լիրիլ. 2. ոխկիլ. կերկերել. 3. Խազ կիսի ոչխար. ծոծր ծոծր ոչխարի. 4. Ցեղ Իշոյ ոչխարի.

Filerie, ֆիլըռ. էգ. մանարան կանեփոյ. Ցեղերէ Էջերէ Ցեղ.

Filet, ֆիլէ, ար. նուրբ, մանր լծել. 2. կապ լեզուի. 3. ասնձ. բերանակապ. 4. ուռկան. վարմ. որոգայթ. 5. գիծ. գարդ գծանկար. 6. քամակ, մանո (անասնոց). 7. առուակ. գոյգն ինչ չոմանր ջուրց· լուծէ ոչ-ոչ ընել. 2. տիւ գոլը. տիւ ալիքկոտիլ եղեր. 3. Խոնարհ. կոր. 4. ոչ-ոչոտիլ. 5. ըզգալը. ըզգալըվարէ ինեալներէն. 6. (հնչմանիշն) ըզրիլը ներսէն ոչոտիլը լսի ինոքեն. 7. Ցեղ ոչ-ոչոտ ըզրմէ. Էտրմէ ինձնէնէնէ ոչոտ։

— de vinaigre, կամի մի քացախոյ· ոչոտի Ցեղէ.

Fileur, euse, ֆիլէօռ, Ցօզ, ար. ես. էգ. մանիչ. Ցեղերէնի.

Filial, ale, ֆիլիալ, ած. որդիական. օգտակար. ճշմարիտ Ցիլիալէ։

Filialement, ֆիլիալման. ած. իբրև զորդի. օգտակար ձեւի.

Filiation, ֆիլիասիօն, էգ. առնմ. ը. ծնունդ. բնաւին. որդեսիրութիւն. 3. որդեգրութիւն. ծագումն փորձ ժողովոյ ի միմեանց. ազգերու, կապ որդիական. ազ. ընտրելի. 2. ծոցոյ. Ցեղերէ ընտրել. եվլոպէսի. 3. ֆերէսի. ասպարէզ պատրաստ. ոչ-ոչերէնոցի ընտրել ընտրելի. ոչ-ոչերէնոցի եվլոպ ծոցի ոչոտ օլիս։

Filicule, ֆիլիքիւլ, ար. Ձարխաս ընձիւղաւոր. առանկինչ. ընել ներքոյ ոչոտ ընտրելը պատրաստ։

Filière, ֆիլիէռ. էգ. կարգաւոր. գործի գլխէզր յօրինելոյ. հերոտ։

Passer par la —, ընդ խիստ եւ ընդ երկայն փորձ անցնել. հերոտներէն ընտրել։

Une — de gens, բազում մարդիկ. ոչխ ներսէն ոչոտ։

Filiforme, ֆիլիֆօռմ, ած. թելակերպ. ընկեր ոչ-ոչեր։

Filigrane, ֆիլիկռան, ար. հիւսուկէն գրուագ կամ գանգակերպ գործած ասկերչաց. 2. նշան արուեստաւորի քարտիսից գրոչմեալ ի թերթս. ներքին ինձ. 2. ոչոտ ոչոտ ոչոտ։

Filin, ֆիլէն, ար. լարք կամ նրբագոյն չուանք նաւու. ներքին ինձ ընտրել։

Filipendule, ֆիլիփէնտիւլ, էգ. կարմիր քարքակ. առանկինչ. ոչխ ոչ ոչ ընտրելոյ։

Fillage, ֆիլյաժ, ար. օրիորդութիւն. կուսութիւն. Ցեղերէ. ոչերէրէ։

Fille, ֆիյ, էգ. գաւառ. 2. ազջիկ. օրիորդ. 3. կուսան. Հաւատաւոր. Ն. գաւառ. չաւաշիլդ (ժողովոյ կամ ձեռնարանի իրիք). Ցեղ. ոչերէրէ Ցեղը. 2. Ցեղ. 3. պոչերէ. ընտրել. 4. (ոչխ գերեզմանին) ֆերէսիը։

Petite-fille, ազջիկ թոռան. Ցեղ Ցօրոռն։

Arrière petite-fille, գաւառ թոռան. Ցօրոռն Ցեղը։

հվել. Նկարել ի միտս. պատչենաւոր. Ֆիւրնիեն կտակած ներկելոյ. Ինքնավստահ երևոյթ։

Figurine, ֆիկիւրին, էի. արձան փոքրիկ. 2. մանր նկար ի գլխատար պատկերի. փոչէ ոտնիկ. 2. պատկերագործ օրան տիպ։

Figurisme, ֆիկիւրիզմ, ար. վարդապետութիւն օրինականացց. Ինկերոքը ինձիչ ներքին ներհուն գանն կոչնականքին ծագումը։

Figuriste, ֆիկիւրիսթ, ար. օրինակական. որ գհին կատակարան օրինակ ծորդն համարի. 2. պատկերագործ. ինկերոքը ինձիչ ներքին ներհուն գանն կոչնական. 2. պատկերագործ։

Fil, ֆիլ, ար. թել. ասղան. մանած. 2. երակ. թելք մարմնոյ. 3. կարգ. տոզան շար. 4. սայր սուսերի. 5. յորձանք. գնացք ջուրց. ինկ. էէլիւ. 2. ինձի փամբ. ինկ. 3. ընդ. տիպ. 4. ընդ. — ընդր. փելաղ. 5. ափընիս. — de perles, քառամանեակ մարգարտազարդ. ինձի կերպանդեղ։

— à plomb, լար ուղղաթեան որինագրաց. լարնոյ։

Avoir le —, ճարտար, խրամանդ լինել. ինձի, փոքնաս ոչնչ։

Passer au — de l'épée, ընդ սուր հանել. ի սուր սուսերի կոտորել. փելաչման կենդանել։

Donner le — à un couteau, սրել. թեքել. Հատաս գործել. ղեկնել. փեռեր երկել։

Filage, ֆիլաժ, ար. ոլորելն. մանելն. ինչափ. ոլորտ։

Filament, ֆիլամանի, ար. մանրամանր թելք (մարմնոց). ինձի փամբրոյ. ինկերոքը։

Filamenteux, euse, ֆիլամանթօ, էօզ, ոտ. լի մանր թելիւք. ինձի փամբրոյ. ինկերոքը։

Filandière, ֆիլանդիէռ, էի. մանիչ (կին) եղերեցի. ոլոչիչ։

Les sœurs filandières, մանիչ քոյր. պարկուչք (որ հիսանեն եւ կտրեն գլխիչ կենացց մարդկան). եղիւ ելհերեցի։

Filandres, ֆիլանդր, էէ. յոթ թելք ոսոսկրի ներաւոյ գլխոյ ի ժամանակս ոշնայնոյ. 2. մանր թելք կամ ներդիք մսոյ. ընդ ինձի եղերեցի. 2. ներս ինձ ոլորեր։

Filandreux, euse, ֆիլանդրօ, էօզ, ոտ. ներդիքաւոր. լի թելիւք. ոլորեր. ոչ ինկերոքը։

Filant, ante, ֆիլան, անթ, ոտ. հոսանուտ ներգմավ. որ հոսել գօրէն ձիմոյ կամ մեղմով. ինձ կերպ ոտոն։

Filardeux, euse, ֆիլարդօ, էօզ, ոտ. լի երակօք (քարի). փամբրոյ (ինձ)։

Filasse, ֆիլաս, էի. խծուծ. վուշ. կտաւ, կանեփ մանելի. ինկերոքը. ընդ. եղերեցիներ ոլորիչ։

Filassier, ֆիլասիէ, ար. վշագործ. որ գործէ, վաճառէ խծուծս. ինկերոքիչ. եղերեցիչ ոլորիչ հոգերոյսն, ասեն։

Filateur, ֆիլատէօռ, ար. տէր կամ տնտես մանարանի. եղերեցիներ ներ ոտիկի ինձոտ նոցերը։

Filature, ֆիլատիւռ, էի. մանարան. արուեստանոց ասղանոյ. 2. մանելն. եղերեցիներ. էեղիւ ոլորելոց. 2. եղերք։

File, ֆիլ, էի. կարգ. շարք. 2. ճանապարհ. ընդ. տիկ. 2. ոտներ ոտիքը։

Filé, ֆիլե, ար. թել ոսկոյ կամ արծաթոյ. ապիրն ինձոտ ինչափ ինկ։

Filer, ֆիլե, ն. մանել. ներթել. 2. հիւսել. անկանել. 3. թելս թելը ձգել. գործել գասկի կամ գործաթի. 4. մանել. պատել

դեր · լինելութիւն · 4 · նորաձևութիւն · հնոտիութիւն ։

Fièvre, ֆիէվր, ն. բ. կրքոտ. անդամ · 2 · յոգեր · խռովութիւն · ագնո · 3 · հոգեկան խնդիր ։

Fiévreux, euse, ֆիէվրէօ, էօզ · ած · կրքոտ. անդամ · բոթ · ագնոտ · ագնոտ ներքին ։

Fievrotte, ֆիէվրօթ, ն. բ. դողդող, թեթև կրքոտ · խռովութիւն · ագնո ։

Fifre, ֆիֆր, ար · արիւնք · 2 · արագահար · լեռներիա · 3 · լեռներիա լուծ ։

Figement, ֆիժման, ար · պոպիկ · թանձրանալն · մածնուելն · ածուռ · խոթելամուծ ։

Figer, ֆիժէ, ն · թանձրացուցանել · տալ պոպիկ · խոթելամուծ · պղնգուրմուծ ։

Se —, յ · մածնուել · թանձրանալ · պնդիլ · խոթելամուծ ։

Figue, ֆիկ, ե. թուզ · ինձիր։

Moitier — moitier raisin, կէս մի կամաւ եւ կէս մի ակամայ · 2 · քան մնայն լաւ եւ քան մնայն վատթար · խորը ի-ինէ · ելի խորը զբոսել · 2 · խորը ելի խորը ֆինա ։

Faire la —, արհամարհել · ծաղր առնել · խաղալ · ազդ ածրուծ · խօրհուծ · վիճաբանութիւն ։

Figuerie, ֆիկրի, ե. թզենիք · ինձիրվեր ։

Figuier, ֆիկիէ, ար · թզենի · ինձիր ազգ ։

— d'Inde, ար · Opuntia.

Figurant, ante, ֆիկիւրան, անթ, ած · կաքաւիչ · պետական · խորհրդատար · 2 · կազմիչ · յօրինիչ (գիր) · ինքնակալ · բռնակալ · 2 · բռնակալ · բռնակալ ։

Plan —, տեղագրական տախտակ · բռնակալ ։

Figurativement, ֆիկիւրատիվման, ած · օրինակաւ · առակաւ · խորհրդով · ինքնակալ · պերճաբան ։

Figure, ֆիկիւր, ե. ձեւ · կերպարան, կերպ · 2 · երեսք · կերպարանք · 3 · օրինակ · նշանակ · առակ · այլաբանութիւն · խորհուրդ · 4 · տեսիլ · պատկեր · երեւոյթ · նմանութիւն · 5 · դէր, ձեւ կազմուածք · ընկեր · ընկեր · 2 · ինչ · պերճախօսութիւն · 3 · խորհուրդ · ինքնակալ · բռնակալ · 4 · խոհեմութիւն · 5 · խօսք պերճի ։

Faire —, ի միտի շքի լինել · փառաւոր երեւել · յամենայնի յանի անկանել · շան ա-ընօհրեսիի օլմէ ։

Figuré, ée, ֆիկիւրե, ած · նկարուած · դրոշմուած · կերպարանաւոր · նմանեցուցեալ · 2 · այլափոխ · այլաբանական (միտք) · ածրեսիի · ինքնակալ · նեռէլէր · ածրեսիի պերճախօսութիւն · 3 · ինքնակալ ։

Figurément, ֆիկիւրէման, ած · այլաշրջիկ յորջորջմամբ · առակաւ · պերճաբան · ինքնակալ ։

Figurer, ֆիկիւրէ, ն · նմանեցուցանել · կերպարանել · 2 · նկարել · երեւեցուցանել · 3 · օրինակել · նշանակել · ցուցանել առակաւ · պերճաբանել · ընդ · ածրեսիի ինքնակալ · 2 · բռնակալ օլմէ · ինքնակալ · 3 · ինքնակալ · նմանութիւն · ծրմածէն ինքնակալ օլմէ ։

—, ն · միաբան լինել · պատշաճել · 2 · փառաւոր, նշանաւոր լինել · 3 · երեւել · ցուցանել զանձն · 4 · կաքաւել ի կերպս կերպս կամ պէսպէս չարժմամբ · ածրեսիի ինքնակալ ածրեսիի օլմէ · 2 · նամ առնը օլմէ · 3 · ինքնակալ · 4 · ինքնակալ ընդ իորհ ինքնակալ ։

Se —, յ · ածնել զանաս · խորհ-

Fideicommissaire, ֆիտէյ-
ֆէօմ-իս , ար . ա.ա.նդատա.ու
ժառանգութեան . կոմիսէր
ֆուա.ի ֆրա.ս ալան . պէյրա-
նին ֆի-նի-սրէին :

Fidéjusseur, ֆիտէյֆիս-իօռ, ար . երաշխաւոր . ի-ֆիլ :

Fidéjussion, ֆիտէյֆիս-իօն, էգ . երաշխաւորութիւն . ի-
ֆիլ-ի-էի :

Fidèle, ֆիտէլ , ած . հաւա-
տարիմ . 2 . ճշմարտասէր . ճշգրիտ . 3 . հաւատացեալ . ու-
ղղափառ . ա.ա.ք . 2 . պե-րի-օ-ն . նկատմ . պօպ-
ա.ա- . 3 . հոգի պէյլի . ֆ-ան :

Fidèlement, ֆիտէլ-ման , մ . հաւատարմութեամբ . ճշդիւ
դատաստ . պօպ-ա.ա-լ-ա.ի նէի .
ա.ա.ք-ան :

Fidélité, ֆիտէլիթ-ի, էգ . հաւատարմութիւն . 2 . ճշգրտութիւն . ճշմարտութիւն .
ա.ա.ք-ի-ա.ի . 2 . պիէ-ի . պօպ-
ա.ա-լ-ա.ի :

Fiduciaire, ֆիտի-սիէ- , ար . ա.ա.նդատա.ու անվտան
ժառանգութեան . ժառանգ
կիրարկու պատգ հանի .
հանա-լ-ան-ա.ա ֆա-լ-ան-ա.ի-
լին ֆրա-ի-օր :

Fief, ֆիէֆ , ար . ա.ա.ատ .
վիճակ պարգևական . դատաստկերա . հալէ-ի-ան . պէյ-
լէի . ֆիմա. :

Fieffé, ée, ֆիէֆէ , ած .
ա.ա.ատատա.ու . 2 . ա.ա.ատական . կարգեալ ի ծառայութիւն
ա.ա.ատի . 3 . ա.ա.ատիկ . ան-
հնարին (արգելգող) . հալէ-
ի-ան-իլ . 2 . հալէի-ան-իլ հա-
ա.ա.ա . 3 . ան պէրլէնի (պէ-ի-րի) :

Fieffer, ֆիէֆէ , ն . տալ
ա.ա.ատ . պարգևել դատաստ
կերա.ա . պէրլի-ինի հալէի-ան-իլ ,
պէ-լի-ի վէրմի-ի :

Fiel, ֆիէլ , ած . լեզի . 2 . քէն .
հին . եօտ . 2 . փին . զարէլ . եօտ :

Fiente, ֆիէնդ , էգ . ա.գբ .
կու . քահար (անասնոց) . ֆըզ-
էը . հայլան ֆիերտ :

Fienter, ֆի-ա-նդէ , ը . ա.գբա
ընկենուլ (անասնոց) . ֆիերա-
լէ-ի-ի+ . ֆիերտ-ինի ֆէ-զէը վէրմի+ :

Fier, ֆիէր , ն . հաւատալ . ապաստան , յանձն առնել . տալ ի ձեռս . ինանդ . ֆիե-
լի՛ ֆիմի+ :

Se —, ֆ . վատահ լինել . խրախուսել . կ-վէնդի+ . ինի-
ա.ա ֆիմի+ :

Fier, ère, ֆիէ- , ած . ահ-
յանձնապատան . ամբար-
ատա.ան . մեծամիտ . ժպիրհ .
պանծացող . 2 . աներկիւղ .
քաջ . արի . յանդուգն . 3 .
ազնուականազնիւմեծանձն .
4 . գժդեակ . գժենալ . ահվղ .
ահ.ատ . 5 . ատատիկ . ան-
հնարին . 6 . (առիւծ) խոզա-
նացեալ բարշիւք . հալբոր .
ֆօտա-լ- ի-ա.ի- . ֆ-ֆըա-լէ- 2 .
վ-ա-ա- . ի-էրլա-ըէ- 3 . ա-լա-
հիմ-ինի . ի-ի-ճ- . ի-լի-ա.ի . 4 .
հիդ-ինի . ի-էրի . ի-օչ-ի-լի- .
վահվի . 5 . ի-ի-ա-ինի . զըլա-
ֆէ+ . 6 . ի-լի-ա.ի ի-օչ-ի-ի-ըմ-լ
(ա-ա-լան) :

Fier-à-bras, ֆիէր-ա-ա-ա- ,
ար . մեծատան . ար մեծամեծ ա
կատարք . ա-ինըմ ֆ-ա-ֆ-ա-ճա-
ի-օչ-ի-ի-ճ- :

Fièrement, ֆիէր-ըմէ , մ . ամբարատա.անութեամբ .
յանդգնութեամբ . սիգաշուք .
ճոխութեամբ . 2 . ա.ա.ատիկա .
ֆօտա-լ-ըա-լ-ըա . ֆ-ա-ֆըա ի-լի+ .
ի-ա-ֆ-ա-ի-ա-ի- . 2 . ը-ա-ըէ-ինի-լի+ .
ը-ի-ա-ֆ-ի-լի+ :

Fierte, ֆիէր-ը , էգ . ա.ա.ըբ-
ընկալ անօթի . պ-ի-ի-ի ի-վ-
ի-ա- ա-ա-ի-ի-ա-ը :

Fierté, ֆիէր-ը , էգ . ամ-
բարատա.անութիւն . սիգանք .
նազանք . պէրճանք . 2 . յան-
գգնութիւն . աներկիւղութիւն . 3 . ազնուութիւն .
մեծանձնութիւն . 4 . գժենա-
թիւն . գազանութիւն . ֆօ-
տա-ըա-ի- . ֆ-ա-ֆըա . ա-ինըա .
ֆ-ա-ա- . 3 . ի-ա-ըա-ի- .
ի-էրլա-ըէ-ի-ի- . 3 . ա-ըա հիմ-

պետց · 2 · լինել խ՝ծով · փրնի
ի՝ուրց փրնի փո՝նի ի՝ուրփոք ·
2 · ֆըրթըն՝ըլ՝ · փոլ՝ուրփոք ։
Feutrier · ֆէօթր՝իէ ; ար ·
ֆի՝ապէպար՝ · փրնի՝ճի ։
Fève, ֆէվ, իգ · ապառն · 2 ·
ապառն · հաստ ապառնաձեւ ·
պոքս · 2 · փառնք ։
Féverole, ֆէվըր՝օլ, իգ ·
վառն փորրիկ · 2 · լուբիա հա՝
ռնեալ խ պատառնիկ եւ չորա՝
ցեալ · փ՝ուի՝ուփ պոքլ · 2 ·
ֆուրա՝ ֆուռռ՝ի՝ ։
Février, ֆէվր՝իէ ; ար · Փե՝
բրուար առաջ · Փէրի՝վուրի՝ ։
Fi ! ֆի, ֆիչ · վայչ · վայ ·
ֆի՝ֆ · վայ · ա՝ֆ ։
Faire — d'une chose, անպա՝
ռնել · արհամարհել · խօրլոմաք ։
Fiacre, ֆի՝ակր՝, ար · կառք
մնչ · 2 · կառավար · 3 · յառի
կառք · ֆի՝ակր՝ · ոչր ռնվ՝ուրպո՝ ·
2 · արապաճը · 3 · ֆիռնա արապա ։
Fiançailles, ֆի՝ռնա՝յ՝, իգ ·
յ՝ · խոստումն · առնխոստա՝
ֆիւն · ռնչանլոմա ։
Fiancé, ֆի՝ռնի՝, ար · ընկա՝
լու՝չ · խոստար · ռնչանչը · ի՝ա՝
ա՝ֆլա՝ · ի՝՝վի՝չի օլճոք փրչի ։
Fiancée, ֆի՝ռնի՝, իգ ·
առնակոյս · խոստալ · հարսն ·
ի՝ուչին · ռնչանչը ֆըշ ։
Fiancer, ֆի՝ռնի՝, ն · խոստ՝լ
առն · խոստ՝լ յառնուռնուֆիւն ·
ռնչանլոմաք · ռնչան վ՝ըրփ՝ ։
Fibre, ֆի՝պ՝ը, իգ · նուրբ
եւ մանր ֆիպ՝ուչ (մարմնոց ,
անկոց) · նեարդ · ոչխր · (ի՝ռնա՝
պի՝ · ապառնա) ինճի՝ ի՝ուչ · լ՝ոֆ ։
Fibreux, euse, ֆի՝պ՝ո՝, ի՝ո՝չ, ա՝ֆ · նեարդապատ · չի
մանր ֆիպ՝ուչ · ոչխրլի · ինճի՝
ի՝ուչլի ։
Fibrille, ֆի՝պ՝ի՝յ՝, իգ · մանր
նեարդ · նուրբ ֆիպ՝չ · (ի՝ռնապի՝
ինճի՝ ա՝ֆոք ի՝ուչ ։
Fibrine, ֆի՝պ՝ին, իգ · նիւֆի
նեարդից · ի՝ռնապի՝ ինճի՝ ի՝ուչլիր
հաս՝չ իպքին մապպի՝ ։
Fic, ֆիֆ, ար · ֆիզակերպ
այտուռնճ ի մարմնի · ա՝ր · չ՝ի՝չ ։

Ficeler, ֆի՝ս՝ըլ՝, ն · կապել
ա՝ռա՝ա՝ռնու՝ · ոչնչի՝ ի՝ուչ, ֆըռ՝
նուպ ի՝ուչ պա՝չ՝ի՝ռնաք ։
Ficelle, ֆի՝ս՝ի՝լ՝, իգ · ա՝ռա՝
ա՝ռն · չար · ոչնչի՝ · ֆըռնուպ ։
Ficellier, ֆի՝ս՝ի՝լ՝իէ, ար ·
ճախարպակ ա՝ռա՝ա՝ռնոց · ոչ՝
նչի՝ չ՝ուրֆը, ի՝ուչ՝ի՝ա՝չը ։
Fiche, ֆիչ, իգ · ճղնակ ·
2 · փղա՝ակրա՝ոց նշան խ խոպա՝
փոխա՝ռնոք պ՝ա՝հեկառն · բ՝ուչ ·
2 · օյ՝ա՝ռնպա ա՝ֆչ ի՝ուրլ՝ռնի՝ ֆիչ
ֆիչի՝ ռնիչառն ։
Ficher, ֆիչի՝, ն · վառնել ·
բնեռնել · ա՝ֆել · ֆա՝ֆ՝ռնի՝ ·
ճղնչառնել · ա՝ֆ՝ռնի՝ ։
Fichet, ֆիչի՝, ար · ռնշառն
(փղա՝ակրա՝ոց) խոպա՝ց չա՝հ՝
լոց խ ա՝ա՝պա՝լ՝ա՝չ · խ՝ռվլ՝ա՝ֆա
ա՝լ՝ռնճլ՝ օյ՝ա՝ռնլ՝ուրչ ֆիչլիչ ռնիչառն ։
Fichoir, ֆիչ՝ա՝ա՝, ար ·
ե՝րկռնիկ ձա՝չ · ե՝րկճ՝ռնի՝ ցից ·
չ՝ռնի՝չ ֆա՝չ՝ըֆ ։
Fichu, ֆիչի՝, ար · խ՝ա՝չկի՝
ռնակ պա՝ա՝ռնոցի՝ կառնառնց · պ՝ռնռ՝
ռնելիչ՝ըն պօյ՝ա՝ռն խ՝ա՝ֆօք օ՝ռ՝ա՝չ
ռնաֆ՝ըռ՝ռնա՝չ ։
— , ue, ա՝ֆ · յառի՝ · առնհե՝
գեգ · առնհառ՝ · առնպառռնհ ·
խ՝ա՝ֆ՝ըչ՝ըֆ՝ը՝չ · ֆ՝ռնի՝չ՝ը՝չ · ֆ՝ա՝
ռնա՝ֆ՝ռնի՝ֆ՝ի՝չ ։
Fictif, ive, ֆիֆ՝տիֆ, իվ, ա՝ֆ ·
կեպպա՝ա՝ռնաա՝ա՝ · պառնա՝
ճնառլ · կցկցառլ · ա՝ռա՝յօգ ·
փ՝ուղֆ · ռ՝ա՝պա՝ր՝ռ՝ · խ՝ա՝ֆ՝ռ ։
Fiction, ֆիֆ՝օ՝յ՝, իգ · կեպ՝
ճիք · կեպճառ՝ռա՝ֆ՝իւն · կեր՝
պա՝ռնաւ՝ֆ՝իւն · կցկցառնք · 2 ·
առ՝ա՝ռպել · ա՝ռ՝ա՝ · փ՝ռ՝չ՝ի՝ֆ ·
ռ՝ռ՝ք՝ի՝ֆ ղ՝ռնհ՝չ՝ք · ռ՝չ՝պռ՝չ՝ռ ·
2 · պ՝ուղֆ ղ՝ե՝չ · խ՝ռլ՝ռնի՝ ։
Fictivement, ֆիֆ՝տիվ՝ըռնի՝,
ի՝ · կեպճեռք · կառճեռք · ռ՝ռլ՝ը
ե՝ռֆ՝ռնի՝ · խ՝ռչ՝ռլ՝ի՝ռ · ֆ՝ը՝չ՝ռնի՝ ։
Fidéicommis, ֆիտ՝ե՝իֆ՝ռմ՝, ար ·
ա՝ռնգ ճ՝ռա՝ռնգա՝ֆ՝իւն ·
ռնվաճառ ճ՝ռա՝ռնգա՝ֆ՝իւն
պռչ՝ռնռնա՝ ա՝ռա՝ռնգ՝ըչ՝ չ ճ՝ռա՝ռ
ա՝ըչ՝ չ ա՝ր՝ռ՝ք · խ՝ռռնի՝ֆ՝ռ ֆ՝ռ՝ռ՝լ՝
վ՝ե՝ր՝ի՝լ՝ռնի՝ ֆ՝ր՝ռ՝ռ · վ՝ռ՝ռչ՝ք ր՝ի՝ վ՝ե՝չ՝
ր՝ռ՝ռ՝ի՝ֆ ։

Feuillaison, ֆէօյլէզօն՝ ա. տերեւաբոսիս ժամանակ. ցցուածքն, բուսանիւն տերեւից.

Feuillantine, ֆէօյլէ-անթին, էգ. հասարակ տերեւակերպիկ կամ իմիտացիա թերթից. էական թերթերէ կազմ իսկոյն էլէ.

Feuillard, ֆէօյլար, ա. սայ ճեղքելու յարկուս իմ յօրինել շրջանակս տակառաց. ճըլէ վերերէ կոպիս էլին իրէ պէօլէնդէլ (պէօյնօ) պալը.

Feuille, ֆէօյ, էգ. տերեւ. 2. թերթ քարտիսի. 3. թերթ. թիւթեղն (արծաթի, ոսկի). 4. յիշատակարան. տետր. 5. լրագիր. 6. թիւթեղն ոսկի կամ արծաթի եղեալ ի ներքոյ ականց պատուականաց. կոպէ. վրան. 2. բոպալը. 3. փոի. վրան. ընկերէ. 4. պէֆիկեր. 5. ֆոյէվր. 6. ֆոյս. — volante, թերթի գրելու կամ դրոշմելու. կոպէ ըմբէ կոպէ պալը. — de presence, թերթի ապաւինութեան. թուղթ յորում անդամը ժողովոյ իրիւր գրէն զանազանս իւրեանց առ ի յայսմ առնել թէ գոհ անդ առաջիկայ. վրտիսի ֆէզէօվէյնի.

Feuillé, ֆէօյէ, ած. տերեւաւոր. տերեւալից. տերեւազարդ. կոպէ ըմբէ պօնանէլ.

Feuillé, ֆէօյէ, ա. նկար տերեւոց կամ ծառոց. կոպէ ըմբէ կոպէ ալմ րէսի.

Feuillée, ֆէօյէ, էգ. տաճար տերեւազարդ. կոպէ ըմբէ պօնանէլ. պէօյէ կոպէ լըրնէ.

Feuille-morte, ֆէօյ-մօրտ, ած. ի գոյն տերեւոյ չորացեալ. չորագոյն. կոպէ ըմբէ տարբը. սարնէ.

Feuiller, ֆէօյէ, ն. տերեւս, ծառս նկարել. կոպէ, ալմ րէսի.

Feuillet, ֆէօյէ, ա. կես թերթ. տետր մի քարտիսի. քարտ մի. տրբմ կոպալը. դէր պէալբար.

Feuilletage, ֆէյթաժ, ա. արուեստ թերթիւ թերթս յօրինելոյ պհամարայս. ը. հասարակ թերթի թերթս յօրինելք. խոհան էլին կոպէ կոպէ կոպէ. ալմ րէսի. 2. կոպէ կոպէ խոհան էլէ.

Feuilleter, ֆէօյէթէ, ն. չորել գրքարեաս գրոց. քննել. 2. թերթս թերթս յօրինել պհամարայս. էնհալը պէալ ընդարձակ լինելէ. արալ ընդրմէ. 3. խոհան էլինէ կոպէ կոպէ կոպէ.

Feuilleton, ֆէօյէթօն, ա. համառօտ ինեբդոյ լրագրոց. 3. տամակ. կոպէ ըմբէ ալ ընդնա օլան պօպհօկ կոպօտ դէր նոանէ. 2. պալըմբէ պալ կոպէ պալը.

Feuillette, ֆէօյէթ, էգ. կես մար գինւոյ. դէր նէլ կոպու կօլէկօ.

Feuillu, ue, ֆէօյէ, ած. տերեւալից. տերեւաթիս. վարաւար. կոպէ ըմբէ կոպ.

Feuillure, ֆէօյէ, էգ. անկիւնաւոր ճեղքուած յեզր պատուհանաց, դրանց կի ապակեաց ընդ այն քալ վակեսցին. էնհէրէ, կոպու պէ կոպէ ըմբէ կոպ էլէ կոպէ. [սահն.

Feurre, ֆէօռ, ա. չարդ.

Feutrage, ֆէօպրաժ, ա. յօրինել թաղիս կամ զօրէն թաղեցաց. էնէ կոպօտ էնէ պալէ կոպալ կոպէ.

Feutre, ֆէօպրէ, ա. թաղկի. 2. կաւրբ. խծուծ. 3. խոյր յոռի, թաղեալ. էնէ. ալմ. 2. կի կոպէ էբէէնէրբը. էբէրէթ. (պէօպօռմ կոպ) կոպէ կոպ. 3. ֆէնօռ, էնէ ըմբէ.

Feutrer, ֆէօպրէ, ն. յօրինել թաղիս կամ զօրէն թա-

ունի ըստ իւրում ուրեք ծաղրուիլ
եղիլ։
Faire — de qc. à qn., յանա-
ստցանել ինչ ումեք. ամօ-
թաբեր։
Se faire de —, պատճէն ի ներքին
խառնել. ինքնին ինեւամուխ
լինել. ինքնիրենէն ուէր իլլել
գործել. օգնել։
— carillonnée, ասեղ մեծ.
ոլորիկ խօրհուրդ։
Payer sa —, առնել կուշտնա
յաւուր սօնքի իւրոյ. ինչպէս
ապրելը կ՚առնէնոր ընչաքեր
վերջին։
La fête-Dieu, սուրբ Հոգի եւ
արեանցեռան. կիրակիներորդ։
Fêtes fêtées, սօնք հրա-
մայեալք. տիւնէրեցին կամ ե-
րեսնեալ խօրհուրդ կիրակի։
Fêter, ֆէթէ, ն. սօնել.
սօն խմբել. ցնծալ. 2. պա-
տուել զոք խնջոյիւք. առնել
խրախուճս ի պատիւ ուրուք.
խօրհուրդ ունելոյ. ընծեցի,
պայրամ երիցի. 3. պերճանալ
իբրեւ ընչաքեր երիցի։
Fêteur, ֆէթէօր, իկ. ժա-
հաճասուիրելի. ներկ. ֆէնե-
ֆօր։
Fetfa, ֆէթֆա, ար. վճիռ.
պատասխանիք գինպետի Ցամ-
կաց. ֆէթվա։
Fétiche, ֆէթիշ, իկ. կուռք
կամ նուիրական ինչ պաշ-
տելի ի սեւամորթից. սես-
քանչելիքն ֆօղիս խոհա-
մատուր։
Fétide, ֆէթիտ, ած. չարա-
հաս. ներխաշ. ֆէնե ֆօքա-
նը. ֆօքմանը։
Fétidité, ֆէթիտիթէ, իկ.
ժանդահոտութիւն. ֆօք-
մանչութ. ֆէնե ֆօքա։
Fétoyer, տ. Festoyer.
Fétu, ֆէթիւ, ար. չիղ.
ունգ. յարդ. ընօք. առմանի։
Feu, ֆէօ, ար. հուր. կրակ.
խարոյկ. 2. հրաս. խարոյկ.
3. հրգիհ. հրայրեացք. 4.
կրակարան. 5. լոյս. պայծա-
ռութիւն. փայլիւն. 6. հրդ.
ընտանիք. 7. տապ. ջերմու-
թիւն. 8. սէր. հաւր. սար-
փանք. 9. խարան. չանիճ
հրացեալ ի դրոշմիչ. 10. ջահ.
ճրագ. 11. յաւելուած վար-
ձուց խաղալկաց ի թատերս.
12. աշխոյժ. եռանդն. կայ-
տառութիւն. ոխիկ. 2. փօշ
ոխիկ. 3. խանդըն. ոխիկ. 4.
ոխիկ օճաղը. 5. ըղըէ. նա-ր.
ոխիկ. փորըլիը. 6. ծոփ. եվ.
7. հարցերի. 8. ալէ. մա-
հաղկերի. 9. փաղլայոճափ փե-
ֆը. փաղլաոս. 10. մալլալ.
մը. 11. ինքնիրօրօս օյնայոն-
լարըն մահիյինքնէն այրը վե-
րէին ոփէք. 12. ոխիկնէք.
ինրեցերի. չերեքերի։
Armes à —, հրազէնք. հրա-
ցան պարծիք. ոխիկ ութհը.
ոխիկնէ փաոաֆ։
Faire long —, յաւիր գնալ
(հրացանի). 2. յերկարել
(պարծոյ իրիք). (ինի-ֆէք) ա-
ղընր ևիհերք. 2. (ոյէր ին) ա-
ղանմաֆ. ասլաոն ափ-բմէք։
— Saint-Elme, տ. Elme.
— volage, խաղաւարտ, արտ ծ
յերկար կամ ի չրթաւանս (մանր-
կանց). (ըճաս-ֆլարըն) ինչ-պէք
խախօտ փաս-փոդը փիլարը վերջ։
Feu, feue, ֆէօ, ած. վախ-
ճանեալ. ներկեցեալ. հան-
պատեցեալ. խօլին-ը. ջերհաս։
Feudataire, ֆէօտաթէր,
ար. աւատառու. մալինէնէք
ումն խոտօր ֆաւլանան։
Feudiste, ֆէօտիսթ, ար.
աւատագէտ. տերկեակ աւա-
տական իրաւանց կամ նիւ-
թից. մալինէնէք մարդկին-
րինէ վաֆաֆ։
Feuillage, ֆէօյիաժ, ար.
տերեւք. բարդ տերեւոց. 2.
տերեւապարդ ասոյք. 3. պարդ
ի նմանութիւն տերեւոց.
պարդ տերեւանման. խոտրոճ-
լար. խոտրոճ իշդըը. 2. խոտ-
րոճը ֆաւլար. 3. խոտրոճ-
վարէ ինեչիրէան։

Fertiliser, ֆեռթիլիզէ, ն. պտղաբերը, յուռթի գործել. մանուրտոթ կրնէ։

Fertilité, ֆեռթիլիթէ, ից. պտղաբերութիւն. ծնունդ. կանուխութիւն. առատութիւն. մանուրտուլուք. պէրէքէն. պտուղ։

Féru, ue, ֆեռու, ուէ. խոց. վիրաւոր. 2. զգարեալ. զայրացեալ. 3. հարեալ ի սէր. խօրտլանմըշ. 3. փորուելի. փորուըմըշ. 3. սոսկալ. հեւրան ֆալըշ. սըքի։

Férule, ֆեռիւլ, ից. բամբոյց. նարդէս առուկ. 2. ֆեամի. ձաղկ. գաւազան. 3. հարուած գաւազանի. սֆ ֆառնըշը. սէրպինէ. 2. խօսֆէրուշը. էզդոռթ. 3. էզդոռթ սոսկալ։

Tenir —, ունել գաւազան իշխանութեան. վարել. հնօսֆոմի ասուռ եալնըզ օլմազ. կնոջդ կիրէմիր։

Fervemment, ֆեռվամի, ն. եռանդամբ. ջերմաջերմ. զուրկ. ուշ իւր։

Fervent, ente, ֆեռվի, անթ, ուէ. ջերմ. եռանդագին. սիրուելի. պաշտելի. նուիրեալ։

Ferveur, ֆեռվօռ, ից. եռանդն. եռանդութիւն. նախանձ. ջերմութիւն. հաւրուրի. պաշտել. նուիրում։

Fesse, ֆես, ից. երաստանք. կնոտք. զհատ. 2. գաւակ ձիոց. ֆռնոթ. սրտ. էզն. 3. սֆ սոսկալ։

Fesse-cahier, ֆես-քահիէ, ար. ընդօրինակիչ. գրիչ (ի ֆէնամանս ասացեալ). նօրնէ։ սլտրուէ նաֆաֆռոնըն էզնֆրան ֆիլէ. ֆռեըր խուչըր։

Fessée, ֆեսէ, ից. հարտած ձիոց ասուռ, ի յնոտքն. ֆռնոթ ընա սոսմա։

Fesse-mathieu, ֆես-մաթիէօ, ար. կղիր. կծծի. ախժադ վաշխառու. ուսուրտըշ. նէուես. մասաֆկէրի։

Fesser, ֆեսէ, ն. հարկանել ի յետոյն. ծեծել զերաստանս. նոյնագնա սոսմաթ. էզնըզը գօյմէ։

— **le cahier**, ընդօրինակել (առ ի շահել զիւր պարէն). նօրնէ+լմէ+. խաչէնըզ կրնէ։

— **bien son vin**, ըմպել պինի բազում առանց ինչ պատգամ լինելոյ. պէրհօշ օլմէ+ն ըզէ չէրտ նէմէ։

Fesseur, euse, ֆեսէօռ, էօշ, ար. եւ ից. հարկանող յերաստանս. ձաղկիչ. էզնըզնա սոսան. փոշըլըմըշ։

Fessier, ֆեսիէ, ար. երաստանք. նատոյ ասեղն. 2. մկունք, դնգերք երաստանաց. ֆռնոթ. սֆռ. 2. ֆռնոթ պէնբէր։

— **, ère**, աէ. (երակ, ջիղ) երաստանաց. ֆռնոթ (սոսկրք, պէնբէր)։

Fessu, ue, ֆեսու, աէ. որ երաստանս մեծս ունիցի. պէռնէ+ ֆռնոթլը։

Festin, ֆեսթէն, ար. խնջոյք. կռուանք. ընչֆէրի։

Festiner, ֆեսթինէ, ն. ընկռուանս առնել. ընչֆէրի կրնէ։

Feston, ֆեսթօն, ար. պատակ, խարիսն ծաղկանց կամ ասաղ կախեալ գդրանց. ֆռնոթլուռ սոսկալ գիրանց. ֆռնոթլուռ սոսկալ պատ պէնբէրի խռնօռ չէնէ+լ խրնֆան։

Festonner, ֆեսթոնէ, ն. նկարել, գործարել, հատանել ծաղկեայ պատկաւ. չէնէլի ինձ բնաւ կրնէ+. չէնէլի ինձ ըզնա ֆռնոթնէ. չէնէլի ինձ ֆնալի էռնէ+։

Festoyer, ֆեսթոայէ, ն. ընդառնել զոք խնջոյիւք. առնել ուրախ ընդունելութիւն. պէր պէռնէյէ էդռատ վր ընչֆէրի էլի ֆռպռալ կրնէ+։

Fête, ֆեթ, ից. տօն. հանդես. օր տօնական. 2. խրատնութիւն. ուրախութիւն. նօրնա. պայրամ. նօրնա կնէ+. 3. ֆնէռհէլ. չնէլէ+։

Faire — à qn., առնել ուրախ ընդունելութիւն մեծ. պէրէ-

մրցել, խաղալ սուսերաւ. բախել զսուսերս ընդ միմեանս. 2. կռուել. միճել սասպիկս. ընդհարիլ օդեմոփ. ելեւէջաբար վերահարկնի սրմոփ. 2. ֆեխդ նէդ նիմոփ։

Ferrailleur, ֆէռայլէօռ, ար. սուսերաբանաբար մրցող սուսերաւ. ելեւէջ օդեռաուն. ելեւէջաբան. 2. պ. Ferretier.

Ferrandine, ֆէռանտին, իգ. փեռանդին. կերպաս մետաքսեայ ատուի եւ բամբակեայ լինեցուած. ֆերրանտին ֆռմոյէ։

Ferrandinier, ֆէռանտինիէ, ար. ոստայնանկ փեռանդին կերպասաց. ֆերրանտին ֆռմոյէ ոշֆռոյան։

Ferrant, ֆէռան, ած. Maréchal —, ար. գարբին երկաթոյ ամրակաց. պայսարբ նալբնդռ։

Ferré, ée, ֆէռե, ած. հաստատուն. պինդ. սեղմ. կարծր. կուռ. քարուռ. ֆռվէ. ֆերին. ռերմ. ֆէռ։

Il est — à glace, քաջ տեղեակ է. միջամուխ է. գործերնիւ վռֆռոֆ պռռբ. ֆէռ ռէրռյերնիւ վռբ։

Eau ferrée, ջուր երկաթամուխ. ջուր յոր միսեալ իցէ երկաթի հրացնալ կամ ժանգռտեալ. ելեւէջ նախօք ֆռռէը պերէր ոշֆռոլմռալ սռռ։

Chemin —, սեղմ եւ քարուռ ճանապարհ. գերնի ինալ ֆռգերնեռ ֆռվէ ֆոլ։

Ferrement, ֆէռմոն, ար. գործի երկաթի. պերէր ավռռանելըսէ։

Ferrements, ար. յտ. կռմնծք երկաթի. պերէրնեփըմ։

Ferrer, ֆէռե, ն. պատռել դրուագել երկաթով. պերէրնէփ. պերէր ֆռպելռմֆ։ — un cheval, բռեռել երկաթի յռտս ձիոց. նալբռմֆ. նալ ռբրմֆ։

— des aiguillettes, ագռռցանել երկաթի ի ծայրս ժապաւինաց. ֆռյինռ ռճռռնռ պերէր ֆռեմֆ։

Ferret, ֆէռե, ար. նռւրբ երկաթի կամ ասեղն ի ծայրս ժապաւինաց. ֆռյինռ ռճռռնռ լինեն պերէր։

Ferretier, ֆէռէրիէ, ար. ռւռն ի գործելոյ զերկաթիս ամրակաց. 2. վաճառական երկաթեղինաց. վնաց ելոց. նալ պեռյնեֆռ վերէֆ. 2. ևռֆէ պերէրէրբ ռռինռ։

Ferreur, ֆէռէօռ, ար. — d'aiguillettes, որ ագռռցանէ երկաթի ի ծայրս ժապաւինաց. ֆռյինռ ռճռռնռ լինեն պերէր ևէրէրնեռ։

Ferrière, ֆէռիէռ, իգ. կաշեայ քսակ երկաթի գործեաց. պերէր ալռիերնեզռռոբ։

Ferron, ֆէռոյ, ար. վաճառական երկաթոյ կամ երկաթի գաւազանաց. պերէրի. ևշռռոֆ ևշռռոֆ պերէր ռռինռ։

Ferronnerie, ֆէռոնըռի, իգ. գարբնոց, խառնուի խոշոր երկաթեղինաց. պերէրի պֆռռիռնռբ. ֆռպռ իշևինիշ պերէր պֆռռիռնռբ։

Ferronnier, ֆէռոնիէ, ար. երկաթամածառ. պերէրի։

Ferrugineux, euse, ֆէռռֆռնիռ, ռօշ, ած. երկաթական. երկաթախառն. պերէրև։

Ferrure, ֆէռռռ, իգ. դրուագ, կապմած երկաթի. երկաթեղէնք. 2. բռեռելոյն կամ պպռմռն բռեռեալոյ երկաթի ի ամրակս. 3. երկաթի ամրակի. պերէր ֆռելըռռ. պերէր իշ. պերէր ինռբշ. 2. նալ. նալռռռ նռբշբ. 3. նալ։

Fertile, ֆէռռիլ, ած. պտղաւէր. բերրի. յռռալի. ռռհռռալռբ. պերէրևերիլ։

Fertilement, ֆէռռիլըմոն, ած. առատռռալի եռռմբ. արգասաւոր պպյմռնռռ. պերէրևերիլ իլի. ոօլ ոօլ։

բայ՝ կերպ. իմիտ. 2. փոյա վերջ. ընդհատ. ափսոսի. 3. ընդհատ. ընդհատ. ափսոսի. 4. ընդհատ. ընդհատ. ափսոսի. 5. ափսոս. ընդհատ. ընդհատ.

Prendre a —, առնել ի վարձու. վարձել. փոխառնել. ընդհատ. ընդհատ.

Bailler à —, տալ ի վարձու. փոխառ. վերջ.

Ferme, ֆերմ. ած. հաստատուն. անշարժ. սեր. սեղմ. 2. քայլ. համարձակ. վարժ. կիրթ. 3. պնդակազմ. ուժեղ. ընդհատ. 2. ֆերմ. ընդհատ. ընդհատ. 3. ֆերմ. ընդհատ.

Terre —, ցամաք. հաստատուն երկիր. ընդհատ. ընդհատ.

De pied —, հաստատուն. անսերիւղ. անմիտ. հեր. անխոցոց ի ամուրհակ. ընդհատ. ընդհատ. ընդհատ. ընդհատ.

—, ած. հաստատուն. պնդակազմ. զօրաւոր. կիրթ. ընդհատ. ընդհատ. ընդհատ. ընդհատ. ընդհատ. ընդհատ.

Tenir —, դիմակալ լինել. գոհեմ առնել. քաջալերել. հաստատուն կալ. ընդհատ. ընդհատ. ընդհատ.

Fermement, ֆերմմէն, ած. հաստատուն. պնդակազմ. զօրաւոր. ընդհատ. ընդհատ. ընդհատ.

Ferment, ֆերման, ար. խմոր.

Fermentatif, ive, ֆերմանտատիֆ, իվ, ած. խմորիչ. խմորնային.

Fermentation, ֆերմանտասիոն, իդ. խմորում. եռալ. եռանդ. 2. յուզք. բորբոքում. խռովանք. (բժշ.) ընդհատ. իրիմբ. 2. ընդհատ.

Fermenter, ֆերմանտէ, ն. խմորել. եռալ. 3. յուզել. բորբոքել. եռալ. խռովանել. ընդհատ. 2. ընդհատ.

Fermer, ֆերմէ, ն. փակել. առականել. կափարանել. ազխել. 2. պատնէշ. շուրջ պատել. 3. դիմագրել. յանդիման. ընդհատ. ընդհատ. 2. ընդհատ. ընդհատ. 3. պնդիրմէ. իրիմբ.

Les yeux fermés, աչք փակելով. ամենայն վստահութեամբ. ինձ ընդհատ ընդհատ. ընդհատ.

Fermeté, ֆերմէտէ, իդ. հաստատութիւն. պնդութիւն. կարծրութիւն. 2. վարժութիւն. համարձակութիւն. 3. արութիւն. քաջութիւն. ընդհատ. ընդհատ. 2. ընդհատ. ընդհատ. 3. ֆերմ. ընդհատ.

Fermeture, ֆերմէթիւռ, իդ. ազխ. փեղ.

A la — des portes, ի փակել դռանցն. ի ժամանակի փակելոյ դռանցն. ընդհատ ընդհատ.

Fermier, ière, ֆերմիէ, իէռ, ար. եւ իդ. վարձակալ. վարձող. որ ի վարձու առնի (զագարակս). փրոշը. ընդհատ. ընդհատ.

Fermoir, ֆերմուար, ար. ազխ կամ ճարմանդ դրոյ. 2. տապար ինչ ատաղձագործ. 3. գրոց. քանդակագործի. փղոսկր. 2. ընդհատ. 3. ընդհատ.

Féroce, ֆերոս, ած. վայրենի. կատաղի. մոլեգին. 2. անգութ. գազանամիտ. իդ. դանդ. վհուկ. 2. ընդհատ. ընդհատ.

Férocité, ֆերոսիթէ, իդ. վայրենութիւն. կատաղութիւն. անգթութիւն. իդ. ընդհատ. վհուկիւն. գազանիւն.

Ferraille, ֆերայ, իդ. երկամիտ հնացիկ. կոտ ընդհատ.

Ferrailler, ֆեր այ է, ն.

ատաձ. խրամատ ծերպակ. փետահկուճ. խոլէք. լոխլոք։ — d'une chemise, ձեղքուածք լանջքաց չուպկի. կեօրնեփ կեօփսե- խըղնմանը։

Fenton, ֆոնթօն, ար. պատհանդ. 2. կապ, շղթայ ծխատհանի. խոխըլ. 2. ծոփ փոռպօրնաս- փիլոս պոպլոյտճոփ պոպլոյտճոփ ղինոյ- վէնէրվըն պոպ։

Fenugrec, ֆընիւկրէք, ար. հայհասմամ. հոտամ չամանն. ղերձն. պօյ ընթաստա։

Féodal, ale, ֆէոտալ, ած. ատատական. ատատի. մըլէփոանդյե փ-ըինէալէի։

Féodalement, ֆէոտալըման, մ. ըստ իրատանց ատատի. մըլէփոանդ հոփըը էղէր։

Féodalité, ֆէոտալիթէ, էթ. ատատականատիւն. հանդատմանք ատատի. 2. հպատակատիւն կամ պարտիք ատատատուն. 3. ատատական վարչատիւն. մըլէփոանդէլէփ. մըլէփոանդ փոյֆէյնէի. 2. մըլէփոանդ ֆոռլանոանըն րիոյնէի, վճռիկնէի. 3. մըլէփոանդ էտարնոն։

Fer, ֆէռ, ար. երկաթ. 2. սուր. 3. ապարկիչ երկաթ. պեփր. 2. փըռը. 3. էռին։ — de cheval, լատին սմբատկաց. երկաթ ասից ձիոց. պապյա. նալ։

— à cheval, մահկանդե. պատուաստ ի պարիսպս. 3. ատանդաւոր մահկանդե. ֆոյնէք էոբըմ այ պէլէի փէվռը. 2. էոբըմ այ պէլէիդնոփ ներքին-պան։

En — à cheval, մահկանդե. էոբըմ այ պէլէի։

Battre le —, ընդհլանել քնար հրամհանգս գինուց. 2. ուսանել երկայն ժամանակս. փլամ ֆոռլանմայս ալ ըզմոփ. 2. լօփ- պան պերէ էոյրնոփ։

Fers, ար. յփ. շղթայք. 2. գերութիւն. վնաձէր. 2. էոռըլըփ։

Fer-blanc, ֆէռ-պլան, ար. թանապ կռած. թիթեղն. ընդփ։

Ferblantier, ֆէռպլանթիէ, ար. թ անապագործ. գործիչ, գաճառիչ թանապեայ անօթոց. ընդնէփէմ. ընդնէփէպան էռպլը էռփան։

Fer-chaud, ֆէռ-չօ, ար. հրատապ սխտ ատամնքան. փոփ էըչընուրուզ պէր դեվ էսէմ։

Férial, ale, ֆէռիալ, ած. արգոյ աւուր. իշ ինդնէփ։

Férie, ֆէռի, էն. արգոյ օր. օր գործոյ. մէն մի օր եօթնեկի. իշ ինդէ. հաֆնէռըն հէր պէր ինդէ. 2. փ. Foire.

Féries, էն. յփ. չարաթօռնէ հանգիստ. ատնք. աւուրք պատպոյ (Հատնայեցւոց). ընդնիլ. եօրնէ. ընդնիլ ինդնէրէ։

Férié, ֆէռիէ, ած. Jour —, օր ատնական (հրատնայեալ յեկեղեցւոյ). եօրնէ ինդէ։

Férir, ֆէռիր, ն. հարկանել. խոցել. ատրմաք. եաբրնաք։

Sans coup —, առանց կռուելոյ. գիւրաւ եւ անվնաս. փէօչէռլէփէն. վռաւռլմափան. փօլայճա։

Ferier, ֆէռիէ, ն. ամիսփէլ չաուպատաս. եէլփէնէլէրէ ատրմաք։

Fermage, ֆէռմաժ, ար. վարձ ապատարկի. ղէֆնէլէփ փէյռատը։

Fermail, ֆէռմայլ, ար. (յփ. Fermaux). ճարտմանգ. փէյնէ. փօփը։

Fermant, ante, ֆէռման, անդ, ած. À jour —, ի տատաժամել. ի վախճանել աւուրն. ախըռ էռնէփ։

À portes fermantes, ի փակել դրանցն. փափռլար փռփանդըղը վռփմ։

Ferme, ֆէռմ, էն. վարձ. առի վարձու. առնել ի վարձու. 2. ապատարկ առնուաղ ի վարձու. կալուածք. վիճակ. 3. տուն, օթեւան վարձակալի կալուածոց. 4. գործակալութիւն կալուածոց. 5. հնձանաձգութիւնք, առատատղակալք ցորկի. փէրա. փէ-

Felouque, ֆելուկ, էթ. նաւակ. ֆելուկա:

Fêlure, ֆելյուռ, էթ. գեղ. գեղամիւն. միեռնկումն. խրամատ. ըռիւք. ըռիւքելքեն:

Femelle, ֆըմել, էթ. էգ. մատակ. ոխլէ:

Féminin, ine, ֆեմինէն, ին, ած. իգական (անուն). 2. կանացի. փեննկա. 2. պէննէուել. վէննէուէլ գասկէ:

Féminiser, ֆեմինիզէ, ե. իգական գործել (գանուն ինչ). (պէր ըռալէմի) փեննկա ֆըլըմէք:

Femme, ֆամ, էթ. կին. ֆոբը. վէննկ:

Bonne —, կին բարեբարոյ. 2. պառաւ. կին չինական, պարզամիտ. խօլ ֆոպիկնէլի ֆոբը. 2. ֆօճա ֆոբը. թեօյլէ, պէօն ֆոբը:

— de chambre, ազախին սեննկի. կին սենեկապան սիկնոյ ուրուք. պէր խոհոն պէռլէվէռ:

— de charge, կին տեսուչ կամ հոգաբարձու տան. թեհլա ֆոպէն:

Le diable bat sa —, արեւկայ է եւ անձրեւէ. կիանել վոբ հեմ խոմոբ կելէյօր. [նդե:

Sage-femme, մանկաբարձ.

Femmes, էթ. յթ. աղախնաբ. նաժիշտ. պէռլէվէլէր. ֆոբիկնէր. ֆոբիկ ֆոբըմ:

Femmelette, ֆամըլէթ, էթ. կին յոդոզդ եւ ծանծաղամիտ. պէռն վէ խոֆին պեբելլը ֆոբը:

Fémur, ֆեմիւռ, ար. ոսկր զաոի. պուռ թեկնէ:

Fenaison, ֆընէզոյն, էթ. ժամանակ հնձոց խոտոյ. 2. հնձելն զխոտ. օր պէլէճեի զոման. 2. օր պէլէմ:

Fendant, ֆընդոն, ար. հատած արոյ վէրտաւ ի վայր. էելէճ ըռ խօսբուռն ուլուռ ասբմ:

Faire le —, մեծամտիմ կատարել. ճոխանալ. խօրճ ին-

վէ. ասիճդ ֆոբիկ ֆոբըմ ֆոբի ֆոբիկ ին:

Fenderie, ֆոնդրի, էթ. հատանելն զեղկամի գաւազանս գաւազանս. 2. գործոց երկամի գաւազանաց. պեմբել ըզոբ ըզոբ թեռնկ. 3. պեմբել ըզոբ ըզոբ զեղկամի ին:

Fendeur, ֆոնդեռ, ար. ճեղքիչ. հատանող. 3. գարբինի որ հատանէ զեղկամի գաւազանս գաւազանս. խաբըճ. թեռնկի. 2. պեմբել ինչ ոռաբոն խորան, ըզոբ ըզոբ պեռնկ ին:

— de naseaux, մեծաբան. ասիճ ֆոբիկ:

Fendiller (se), ը ֆոնդիլիլէ, ե. ճեղքել, փեռնկել (փայտի). (օդոռն) ըռիւք:

Fendoir, ֆոնդուռ, ար. գործի ճեղքելոյ. խարճաֆ ուլեն:

Fendre, ֆոնդը, ն. ճեղքել. պատառել. հերձել. խարճաֆ. պեօլճե:

Se —, յ. ճեղքել. բանալ. փեռնկել. խորխոլել (երկրի). խարըլճաֆ. ուըլճաֆ. ըռիւք:

Être bien fendu, լինել բարձրաբուն. ասպան պոմոֆըը օլմաֆ:

Fenestré, ée, ֆընէֆուռէ, աֆ. մանդակակերպ. ծակատակէն (տեղւոյ). ֆոֆէռ ֆոֆէռ. պելիւլի (խոփոյ):

Fenêtrage, ֆընէֆուռաֆ, ար. կարգ պատուհանաց. պատուհանք. էենեմերի ոբբուռը. ոբբռ վոբռը էենեմերելէր:

Fenêtre, ֆընէֆուռը, էթ. պատուհան. լուսանցոյց. էենեմերի:

Fenil, ֆընիլ, ար. համբարատեղ խոտոյ. բանուլըֆ. ըն եբբի:

Fenouil, ֆընուլ, ար. սամիմ. ակ. բեկնէր:

Fenouillette, ֆընուլիէթ, էթ. սամմ աֆուռ. ցքի հանեալ ի սամմէ. բեկնէր բոբըը:

Fente, ֆոնդ, էթ. պատա-

սաւորիչ. մահաբերութիւն. ոճիր։

Fécondation, ֆէքոնտասիոն, էգ. արգասաւորելի. արգասաւորութիւն. մահաբերութիւն. մահաբեր հայոցը պտղաբերութիւն, ալիս։

Féconder, ֆէքոնտէ, ե. արգասաւորել. պտղաբեր առնել. մահաբերել, պերճաբերիչ եղիլ։

Fécondité, ֆէքոնտիթէ, էգ. պտղաբերութիւն. արգասաւորութիւն. ծնողականութիւն. մահաբերութիւն. վէրերուփչիկ։

Fécule, ֆէքիւլ, էգ. ալիւր կամ ապխտակ փոշի արմատոց ինչ նաստալ իւրեւ գմբուր. 2. մրուր. ընտիրանիէ ան, ընտ. 2. ընտրեալ։

Féculence, ֆէքիւլանս, էգ. մրուր (միզի). (գինւոյ) ընտրեալ։

Féculent, ente, ֆէքիւլան, անթ, ած. մրրախառն. մրրալից. ընտրեալ։

Fédéral, ale, ֆէտերալ, ած. դաշնաւորական. ընտանհիէ։

Fédéraliser, ֆէտերալիզէ, ե. դաշնաւոր առնել. ի դաշնաւորութիւն ածել. ահիւնալ կրնալ. ահիւնալի ընել։

Fédéralisme, ֆէտերալիզմ, ար. դաշնաւորական ահիւնացուցիչ կամ վտարչութիւն (այլ եւ այլ տերութեանց). ընտանհիէ ատեանալ, ընտրելի հատկութիւն։

Fédéraliste, ֆէտերալիսթ, ար. կուսակից դաշնաւորական վարչութեան. ընտանհիէ ընտրելի։

Fédératif, ive, ֆէտերատիֆ, իվ, ած. դաշնակից. դաշնաւոր. ահիւնալ. 2. Fédéral.

Fédération, ֆէտերասիոն, էգ. դաշնաւորութիւն. դաշնակցութիւն. 2. ժողով դաշնակցութեան. ահի. հատ. 2. հատիկ ընտրելի։

Fédéré, ֆէտէրէ, ար. դաշնաւոր. ահիւնալ։

Fée, ֆէ, էգ. պայ. պարիկ. հմայարար. դիւականացը ըղձապատում եւ պարտաճապծ. ճիւնէրէն ահիւրէն։

Féer, ֆէէ, ե. կախարդել. պէյէլէնէ։

Féerie, ֆէըրի, էգ. գործ կամ կախարդանք պարկաց. դիւթաւթիւն. ճիւնէրն մուրիֆէրէն, պիհիրպազլըըը. պէյէճիլէ։

Feindre, ֆէնտր, ե. ն. կեղծաւորել. կեղծաւորիլ. պատճառել. 3. կաղալ. խուսալ. ասրիկա ինծմիրիր. ձեռքիս կիտմիրիր. ձեռքով կիտմէ. 2. ձեւանալ. ծռիլ։

Feinte, ֆէնթ, էգ. կեղծիք. կեղծաւորութիւն. պատրանք. պատճառանք. 2. ձեւ. ձեւ կազդուրութիւն (ձիոյ). ձեռքիս կիտմէ. ասրիկա ինծմիրիք. 2. (ոճը) ան պատրաստութիւն։

Fêler, ֆէլէ, ե. պեպեղութիւն գործել (յատկապէս). (ճաշը) ընդլայնել։

Avoir la tête fêlée, ունել խախուտ. ատկաւիկ մի յիմար ունել. պէր ան ճաղէն օլմէ։

Félicitation, ֆէլիսիթասիոն, էգ. խնդակցութիւն. ձեռքերնիդ առողջ։

Félicité, ֆէլիսիթէ, էգ. երանութիւն. երջանկութիւն. մահլաղլութիւն. էնճպոլ. ասպրէն. ճեռասլաղ։

Féliciter, ֆէլիսիթէ, ե. խնդակից ընել. ձեռքերէն բռնել. ընտրելի ընել։

Félon, onne, ֆէլօն, օն, ած. դժուղ. ապերասան. մատնիչ. ապստամբ. 2. անգութ. խոյին. հափըճիլիք. ատ. 2. ղալըմ. ձերհամիլիք։

Félonie, ֆէլօնի, էգ. դժուժութիւն. երդմնազանցութիւն. մատնութիւն. ապստամբութիւն. խոյինէլէն. ատլէն։

լի. եղծիչ. խախտ օրէնք. 3. (բրդ.ընտ.) տէր կեղծողի։

Faux-brillants, ֆօ-պրիլլանի, ար. յտ. սուտ ադամանդը. 2. վերնազարդ բանք. հանճարեղ այլ անձամբ իմաստք. խելօք ղբլօնիկ. 3. ֆոբլիօնը. ենթակայ լուսնեներին աչքերին։

Faux-fuyant, ֆօ-ֆիյան, ար. առիթ խուսափանաց. ճարնազարտ զանխուսք կամ կողմնական. գողուզի. 2. պարտուելի՛ւն. խուսափանք. փախուստ. պատճառանք. ինչ. ելիցն առելոցին ներ. փոլոմի՛ւ եօլտ. 2. եղնիլ. ֆալհանի։

Faux-saunage, ֆօ-սոնաժ, ար. վաճառականութիւն մաքսանենդ աղի. կեսրիւ-պոկն ֆաւբրօ ըուզ ըուդրէրէլ։

Faux-semblant, ֆօ-սոլան, ար. սուտ կերպարանք. կեղծիք. ուղը եօթ-ան կեօնիւրիլ. խաբեր սարքիլ։

Faveur, ֆավէօռ, էջ. շնորհք. պաշտպանութիւն. բարեբարութիւն. երախտիք. օգնականութիւն. օճառ. 3. ընդունելութիւն. յարգ. երիւ. լուծի. եյլէթ. խոպրտ. 2. ֆոպոլ օլանօ. եղնիկոզ պոռմ։

Lettres de —, թուղթ ընդունելութեան. խավէյնէմէ։

A la — de, օգնականութեամբ (գիշերով). օճառ գտնալ ի (գեռպանել). (ևեցնչ) գոյնեռ պոռլորք. եռպոբնլը։

En — de, վասն. ի շնորհս. ի նպաստ. եչլին. հաբրը եչլին. հաբէքնաս. (օնա) տերեկեն։

Favorable, ֆավօռաբլը, ած. օգնական. օգտակար. յաջող. հաշտ. նպաստաւոր. 3. քաղցր. հեշտ. թեթեւ. 3. արժանի ներելոյ. եռպոբնլը. գոլաֆէքոյլան. լաւնիք. գոռաբա. 2. խաթէք. ցիւզլի. 3. տերեկ գոռհաճօքէ։

Favorablement, ֆավօռաբլըման, մ. ախտժուելեամբ. մարգանբուելեամբ. ի նպաստաւոր. խելքնոբք. ինչերքն ելէ. հիւան էլէ. լոռնիքեն վէ խոչէն։

Favori, ite, ֆավօռի, էթ, ած. սիրելի. հաճոյ. ախտժ. սեվիլէ. հաղոյ օլանան. խօլ. —, ար. եւ էջ. սիրելի. մանրիմ. խոսս սեվիլէ. հիւանէն նոպրընօս օլան։

—, ար. մօրուք ծնօսից. ֆավրի. ֆրէնէ սաֆօլը։

Favoriser, ֆավօռիզէ, ն. շնորհս առնել. ձեռնտու լինել. օգնել. պաշտպանել. յաջողել. նպաստամատոյց լինել. խոպրտ, ինչերի, հիմքի եղնիլ. գոսաբա օլմաք։

Fayence, ր. Faïence.

Feage, ֆէաժ, ար. գաչն, նամակ աւատի. 2. կալուած, ժառանգութեան աւատի. մէլէէնոն ըոբնը, ըոհրբոքը. 2. մալէէնոն ֆոալնոմ. մալէէնոն վրէնլիյէ։

Féal, ale, ֆէալ, ած. (յտ. Feaux). մանրիմ. հաւատարիմ. սոպրէ. հոբնբոլը։

Fébricitant, ֆէպռիսիթան, ած. չերմեռաս. սբնոլը։

Fébrifuge, ֆէպռիֆիյ, ար. գեղ չերմանս. սբնոս նլաճը. —, ած. անդամհատած (գեղ). սբնոս գեռ եռնէն (նլաճ)։

Fébrile, ֆէպռիլ, ած. չերմեական. անդամաբեր. սբնոյ պոպէր. սբնոս ևեցնչէն։

Fécale, ֆեքալ, ած. Matière —, կղկղանք. ապաւառ. նեճոբնլ։ լնօբրնօ։

Fèces, ֆէս, էջ. յտ. մրուր.

Fécond, onde, ֆեկօն, օնտ, ած. ծնունդական. բազմածնունդ. արգասաւոր. բերբրի. պտղաբեր. չքէ փոչոբրոբ. ֆոկոռնլը. գոյերեկնլէ. գլվէռ չքէ.

Fecondant, ante, ֆեքօնան, ած. պտղաբեր. արգա-

Google

Fausse-porte, ֆօս-ֆօռթ, էկ. կերպարանեալ դուռն. խոտիմ ֆռթոյ։

Fausser, ֆօ-ս, ն. խորտակել. ապականել. 2. ծռել. թիւրել. խոր. զնաւապոյն գործել. 3. ոչ պահել. քանկել. լուծանել զխոստումն իւր. սուտ. դրժել. էջերմե. պօշմե. (տիւնի) ծօր-ե-ի-մե. 2. կրկե. տեռնե-ըրմե. պէտմե. ըստե-ռը-ըրմե. 3. խոռմանե. պօշմե. պօռնէռնէն ևէմե. ֆիռ-ե-ի։

— **compagnie**, յիտ խռսռումն առալոյ չգաւանել ի ժողովի ուրեք. պէռօշ վէրդէ-ռէն օռնռ պէր պէռնէ-ե ևիմե։

Fausset, ֆօ-ե, ռր. նուրբ ձայն. սուտ ձայն. կանացի ձայն. 2. խիցք. ևռմե. ֆռնէն պէռ. վէննե պէռ. 2. ըռէռ։

Fausseté, ֆօ-ըտե, էկ. ստուերթիւն. սուտ. 2. կեղծաւորութիւն. նենգութիւն. խռնռնըռէ. խռնռ. 2. էկ ևի-ռէ-ռի։ հնկռտռնըռէ։

Faute, ֆօռ, էկ. յանցանք. մոլորութիւն. պակասութիւն. սխալանք. վրիպանք. ռռռ. ֆռռռհռ. խռնռըռ. կռռեռնի։ ֆռռեռնի։

A — de,) առ ի չգոյէ. առ — de,) չգթի. օշմռռըշնռռն։

Sans —, անվրէպ. անյուշալ։ ևէռնի։ ֆռհէռնէ. չի-պէհնէռնի։

Faire —, պակասել. չլինել ի միջի. կռռեռնէ. պռռշռռհմռֆ։

Ne pas se faire — de qc., չկռռ կամ անհոգ վարել իւրեք. ևնհռնշնմ խռռօռ ևնհռնշնմի պէր չկի ֆռռշռռնմֆ։

Fauteuil, ֆօռեօյ, ռր. թիկնաթռռ. պահ. ամեռռ բազկօք եւ թիկամբք. ֆօյշռռ վի ռռրնռռ խռեռվի. ֆօյշռռ-ռռնռռշէյի։

Fauteur, trice, ֆօռեօռ., ֆռռ., ռր. եւ էկ. պաշտպան. նպաստաւոր. կողմնակից. հնմդիմի. խռրռռմռ. ևռռռֆռռ։

Fautif, ive, ֆօռևի, էվ, ածսխալաւոր. 2. վի սխալանօք. խռնշռռ. խռնշռռ. 2. խռնշռշռռռ. ֆօյռռ. խռնշռշռռ. ֆիռռռռշռի։

Fauve, ֆօվ, ռռ. շնկ. խռռռռռշ. ֆռռռհռշ։

—, ռր.) շիկերկ. երկ

Bêtes fauves,) յապգէ կոյնբռռռց. հզկերռռ. այծեամեւ. խռրբռռշ. ևէյի ռօյռռ հռյնշռռ. ևէյի, ֆիյռռ վի ֆռռռռ։

Fauvette, ֆօվևռ, էկ. շիկռռհռռ. թռռշռռն ևռռ փռրրիկ խռռռեշռպռյն. ռօֆ ռի-ռռ-ռի-ռռ։

Faux, ֆօ, էկ. մռնպռշ. գերռռնդի. օրռի. ռշշէռռ։

Faux, ֆօ, ռր. ռռռեթիւն. ռռռռ. խռնշռշռռ. խռնշռ։

—, **fausse**, ած. ռռռ. պռռռիր. 2. ռռռռյօգ. ևննգեռռշ. 3. ևննգռռռր. խռռեբռռյ. 4. ռռևիռռռռռ. խռռշռ. 3. ռիռռ-ռե. ռռեիռե. 3. հիիշեէևռր. էէե ևէռռշէռռ. 4. ռիռռհնռե։

— **jour**, պռռռիր լոյս. լոյս որ ռռ ի չեզ ծագէ եւ ռպլռռզ զգռյնռն ցռռցռռնէ. չեռնէռնե ռռրռռ շշռռէ։

— **feu**, ռռռռ հռռր. չքռռրթռռքեռն հրռռցռռնի. ևէռֆեէ ռռևէշ ռշշռռ։

— **titre**, համառօտեալ կամ առաջին ճակատ ի գիրս. էիռռռշռռ իւէ խռնշռռռշ։

Faire un — pas, սխալել. մռռորել. ռռռերիրել. խռռշռռնէ. խռռշռռ ևօյ ևռռհռռնէ։

Aller à —, ի գերեւ ելռնել. երթալ ի գռռր. պօշռ ևռշէռռնէ. պօշ ևէրե ևէևիռե։

—,) ռ. ռռռեթեռռմֆ.

À —,) յանկիռռռի. խռշռռ իւէ. նռհռէրե ևէրե։

Faux-bond, ֆօ-պօնի, ռր. **Faire —**, ռռեշ. դրժել. 2. կործռռնել. ռեգռռռռեկ ռռռնել կամ շինել. 3. հռռռռշռռնել գնռռռ. ռրռռռեշ. ռեօռշիռռնե ևռռռիռռռնէ. 2. գռռֆ-

արձակավայրք · արուարձան · վարըզ ։

Fauchage, ֆօշաժ, ած · Հնձելն մանգաղաւ · 2 · վարձք Հնձողի · պատշաճ պէտք · 3 · պէտքի ի՞նչ ըլլալը ։

Fauchaison, ֆօշէզօն, ած · աւուրք ֆօշելոյն ։

Fauche, ֆօշ, (ամանակ Հընձելոյ · պէտք կրնալ · պէտքը · պէտքն ։

Fauchée, ֆօշէ, ած · Հունձք մի· Հունձք զոր մարթի է Հնձել ի միում աւուր կամ առանց զմանգաղն սրելոյ · պէտ պէտքէ · պէտ ի՞նչ ոք պէտքէն Հանսաւ ։

Faucher, ֆօշէ, ն · Հնձել · (պատշաճ) պէտքած ։

Fauchet, ֆօշէ, ած · երկմատնի Հնձող · Հնձանոց · 3 · մանգաղակ խոտոյ · պէտքէն ի ֆօշայածոյ չմիալ · խոպոտ · 2 · օր պէտքեցաւ ։

Fauchette, ֆօշէթ, ած · չատոյց · պատշաճ պէտքեցաւ ։

Faucheur, ֆօշէօռ, ած · Հնձող · պէտքի · ծրածը ։

Faucheux, ֆօշէօ, ած · դաշտաապատ · սարդ երկայնոտն · օձ երօրմեկի · պէտ նեվ երօրմեկի ։

Fauchon, ֆօշոն, ած · չատոց, մանգաղակ խոզանի · երկի սամանլըրընը պէտքեցած պէտքը ։

Faucille, ֆօսիյ, ած · մանգաղակ · օրաֆ · պէտքը ։

Faucillon, ֆօսիյօն, ած · մանգաղակ · չատոց · ի՞նչ ֆանեզի · պէտքած պէտքը ։

Faucon, ֆօկօն, ած · լագէ · չահին ։

Fauconneau, ֆօկոնո, ած · գեղընկէց ինչ փորրիկ · չաֆալօ · չահի ինօ ։

Fauconnerie, ֆօկոնըի, ած · կրճատմի՞ն բազէի չորս · արուեստ ուսուցանելոյ զբազէս չորսաց · 2 · որս կամ որսորդութի՞ն բազէիւք · 3 · լագէարան · տեղի սնուցանելոյ, կրճեցելոյ զբազէս · պատճըռէք · 2 · պօզան ըլա ալ երի՞ն · 3 · պօզանլըէք · պօզան ի՞նչ ։

Fauconnier, ֆօկոնիէ, ած · լագէակիրճ · 2 · որսորդ բազէի՞ւք · 3 · լագէակիրք · բազէակալ · պօզան ինչ ի՞նչ ն · 2 · պօզան պէտքած · 3 · պօզանը պատշաճ · պատրաստ ։

Fauconnière, ֆօկոնիէռ, ած · մսխատ լագէակրաց · պօզանը չանհասը ։

Faufiler, ֆօֆիլէ, ն · հարևանցի կարել · չմի՞ած · չատ չալ երի՞ած ։

Se —, յ · ապրդել մեռանել չընկերութի՞ն · 2 · բարեկամանալ · ասատալ իւր պէտ պէտ՞ած ի՞նչ ընէ ։ 2 · պօզալըմած ։

Faulx, ֆօ, պ · Faux, ած ։

Faune, ֆօն, ած · փառնայ · չահասեւտ դաշտաց · ե՞ած ի՞ պատկերըն պէտ՞ած օձ ըլլալը, — , ած · նկարագիր անասնոց կամ անասունք գաւառաի իրիք · պէտ պէտ՞ած ի՞նչ հայվանըրընը վրա՞ը · պէտ պէտ՞ած ի՞նչ հայվանըրը ։

Faussaire, ֆօսէռ, ած · նմանեցուցիչ նենգաւորութեամբ · ածի՞ած ։

Fausse, պ · Faux, ած ։

Fausse-braie, ֆօս-պռէ, ած · պատի՞ն գաստրոտով բերդի միւսեւս ցիտրաձև · 3 · ամրացած մակ ուղի · ծալ ալիընտ ածի՞ած պէտ՞ չ վրըտնջատած օձան պատ պէտ՞ · 2 · ածի՞ած ծալ ճաստ՞ած ի՞ած ի՞ած ծաղ ի՞ · 3 · ածի՞ած ծալ ճաստ՞ած ի՞ած ի՞ած ծաղ ի՞ ։

Fausse-couche, ֆօս-քուշ, ած · անգուտանալն · վիժելն · չօ՞ած ի՞չ ի՞ պէտ՞ · պատ ի՞ ։

Fausse-marche, ֆօս-մառչ, ած · սուտ խաղացք զօրաց · կերպարանեալ չոս · ասպէրն ածի՞ն ի՞ ։

Faussement, ֆօսըման, ած · ասուծի՞ած · չանիրաւի · ի՞ած չան պէտ՞ ի՞ պէտ՞ · նահապետի՞ ։

Fausse-monnaie, ֆօս-մոնէ, ած · ասուս դահեկան · ծալ պէտ՞ ։

Fastidieux, euse, ֆ-ոստի-
ծիէօ, է-ով, -ած. տաղտկալից.
ձանձիր. պեղտուղիկ. օ-ան-
վէրլուծ։

Fastigié, ée, ֆ-ոստիձիէ,
-ած. (տուք) հատատար քար-
ձրա-ֆիճամբ կամ հարթ կա-
տարաւ. պէր էի-փ-է-ւ-ի-փ-է,
ֆիէ-ֆէ-ւիրէ պէր տի-ւ-ի-ի-փ-է
(փ-ւ-ի-ր)։

Fastueusement, ֆ-ոստի-է-օ-
ւ-ի-ի, ած. շքեղաւ-ֆիճամբ.
պերճաւ-ֆիճամբ. պարծ. փէպ-
փ-պէ, ֆ-ոֆր-ի-ի։

Fastueux, euse, ֆ-ոստի-է-օ,
է-ով, -ած. պերճ. սէպ. պեր-
ճասէր. փառասէր. 2. շքե-
ղաշուք. մեծատպաս. պերճա-
կան. ֆ-ոֆ-ի-ի-ի. ֆ-ոստի-
ֆ-ի-ի-ի. 2. փ-ոփ-ի-ի-ֆ.
ոստ-ի-ի. ֆ-ո-մ-ո-ր-ոֆ-ի-ի։

Fat, ֆ-ոտ, ած. անձնա-
պահ. ձանձրացուցիչ. քծնող.
պճնող. մարտա. է-ոյ-ան-ի-ճի-.
օ-անգրագիտ-ո-ր-ի-ան-ի-պէ-ի-ի։

Fatal, ale, ֆ-ոտ-ի, -ած.
օրհասական. ճակատագրի.
անհրաժեշտ. առհմանակալ ի
ճակատագրէ. 2. տղտմի.
գժնգամ. ապիատուր. ևղեռ-
նատար. մահաբեր. փ-ֆոփ-
պէր. ֆոպշի. ֆ-ոփ-ի-ի. ֆ-ո-
պէր հ-ի-ի-ի. է-ճ-ի-ի. 2. ո-ի-ր-
ո-ո-ի. պէ-ի-ի-ի. ի-ի-ի-ո։

Fatalement, ֆ-ոտ-ի-ի, ած.
ի հրամանաց. քան ճակա-
տագրի. անհրաժեշտ բախ-
տիւ. 2. ապերախտ ինի. ևղեռ-
նատար ինի օրինակաւ. ֆ-ոտ-ի-ի
փ-ճի-պնճէ. 2. ֆ-ոշ- է-ի-
ո-ի-ր-ո-ո-ի պէր վ-ճհ է-ի-։

Fataliser, ֆ-ոտ-ի-ի-ի, ն.
ճակատագրիլ. ֆ-ոտ-ի-ր-փ-ի-
հ-ի-փ է-ի-ի-փ։

Fatalisme, ֆ-ոտ-ի-ի-ի, ած.
բախտաբաշխ կրօնք. ազանգ
բախտի. կրօնք ճակատա-
գրաւ-ի-ան. ծ-ի-ի-ի ճ-ի-ր-
ր-ի-ի. ֆ-ոտ-ի-ր-ճի-ի-փ։

Fataliste, ֆ-ոտ-ի-ոտ, ած. ա-
զանգաւոր ճակատագրի. ար-
բանեակ բախտից եւ հրամա-
նաց. ֆ-ոշ-ի-ի ի-ա-ճ-ա. ֆ-ոտ-ի-ր-ճի։

Fatalité, ֆ-ոտ-ի-է-ի, է-ի.
հակառապիր. բաշխք. հրա-
մանք. 2. ապէնք. արկածք.
օրհաս. ա-ի է-ոշ-ը-ը. ֆ-ոշ-
ֆ-ոտ-ի հ-ի-փ-ի. 2. ֆ-ոշ-ապ-
ի-ի։

Fatidique, ֆ-ոտ-ի-ի-ֆ, ած.
բախտագիտաս. պատշակ հրա-
մանաց կամ ճակատագրի.
ֆ-ոտ-ի-ր հ-ի-փ-ի-ի ապ-ի-ա է-ի-ի։

Fatigant, ante, ֆ-ոտ-ի-ի,
-ի-ի, ած. աշխատակցուցիչ.
ձանձրատաղտուկ. ը-ոհ-ի-ի-ի.
ը-որ. է-օ-ի-ճ-ա։

Fatigue, ֆ-ոտ-ի-ի, է-ի. վ-ատ-
տակ. աշխատութիւն. խան-
գ-ատ-ի-ի. տաժանութիւն.
ը-ոհ-ի-ի. է-ի-ր-ի-ի-ի։

Fatiguer, ֆ-ոտ-ի-ի, ն. աշ-
խատ տանել. վ-ատտակցուց-
ցանել. ձանձրացուցանել.
ը-ոլ-ը-ի-ր-ի-ի. է-օ-ի-ի. ը-ոհ-
ի-ի, ա-ի-ի-ի վ-ի-ի։

—, ը. տատապել. աշխատ
լինել. վ-ատտակել. ը-ոհ-ի-ի
վ-ի-ի. ը-ոլ-ը-ի-ի։

Se —, ի. յոգնել. ապատա-
տել. խանգիլ. է-օ-ի-ի-ի.
հ-ի-ի-ի օ-ի-ի։

Fatras, ֆ-ոտ-ա, ած. բազ-
մախառն կոյտ. խառնիխուռն
գումարութիւն. ֆ-ոտ-ի-ր-ը-ը
է-ը-ը։

Fatuaire, ֆ-ոտի-է-ա, ած.
որ կարծէ զանձն գիտակ հան-
գերձելոյ. խղճ. քաւագեայ.
փ-ի-ի-ի ֆ-ի-ոշ-ոտ-ի-ր ը-ան-ի ֆ-ո-
ֆ-ի-ր։

Fatuité, ֆ-ոտի-է-ի, է-ի.
անհամեմութիւն. մ-ի-ա-ա-
թիւն. անձնագովութիւն.
ֆ-ո-ր-ը-ը-ի-ի. փ-ի-ան-ի-ի-ի. է-օ-
ի-ի-ճի-ի-ի։

Fatum, ֆ-ատ-ո, ած. բաշխք
բախտից. հրամանք. ճակա-
տագիր. ֆ-ոփ-ի-ր. փ-ի-ի-ի-ի։

Fauber, } ֆ-ոպ-ա, ած.
Faubert, } աւել նաւուց.
ի-ի-ի-ի-ի-ի։

Faubourg, ֆ-ոպ-ո-ր, ած.

Farinet, ֆ-ինէ, ած. քաւեալ ափակոշմանի. պէր ի-ոյ-ին նիւանը ըլ-ը։

Farineux, euse, ֆ-ինէօ, նօզ, -ած. ալեւր յանեալ. թաթխաւեալ ալերբ։ 2. ալիւրաւոր. (պատուղ) որ ունի մասունս նման ալեւր. ուռլուծեալ-անը-ը։ 2. ի-ին-ինէ-ին-ը։

Dartre farineuse, որբին ապխտակաձեալ կամ թեփուածաւոր. ե-էթ-էլ ին-ին-էլ-ին։

Farinier, ֆ-ինէ, ած. ալիւրավաճառ. -անի-ը։

Farinière, ֆ-ինէ-ը, էն. արկղ, չուանդան ալեւր. 2. կին ալիւրավաճառ. -անի անը-ը-ընը. -ան ան-ը-ը։ 2. -անը-ը։

Farlouse, ֆ-լ-ուզ, էն. արտոյտ մարգաց. լ-ըր ֆ-ը-ը։

Farouche, ֆ-ուշ, -ած. վայրենի. կատաղի. անգութ. 2. վէս. ամաչկոտ. խեա. 3. մարգասէր. խրաչող. ե-գանի. վ-ահ-էլ. 2. ին-ին-էլ-ը. խօ-ե-ած. նոքը. 3. ած-ո-ին-էլ ի-ը-ե-էթ. ե-օ-էթ։

Fasce, ֆ-, էն. ժապաւէն. մասն ինչ վահանի (ի կնիքս). (ին-ը-ին ի-անի-գանաւ) ե-ե-ին-վոր պ-ը։

Fascé, ée, ֆ-ե, -ած. (զինանշան) ժապաւինեալ. երիզապատ. ե-ե-ին-վոր պ-ը-ը օ-ը-ն (ին-ին-ի ի-անի-գան)։

Fascicule, ֆ-ի-ի-լ, ած. խոտրան. անի-անցիկ. 2. աւ-տրակ. ե-ի-ին. ե-ի-ի-ը. 3. (գիր ի-ին-ը-ը) ին-ի-ի, այբը այբը վ-ե-ի-ի-ե ֆ-ը-ը։

Fascié, ée, ֆ-ի-ե, -ած. գծաւոր, երիզախայտ (խեցեմորթի). ի-ի-ին-ը ը-ը-ած-ե-ը (ֆ-ա-ած-ի-ը-ը պ-օ-էթ-)։

Fascinage, ֆ-ի-ն-ա-ժ, ած. կապելն, պատրաստելն խրտնամանս (ի ընաւ գիրամն). 2. շ-ի-ղ-ա-կ-ա-յ ի խրամանց. (խեն-ե-ի ե-օ-ը-ը-ր-մ ին-էլ-ին) ը-ը-ը ե-ե-ի-ի-ին պ-ը-ի-ը-ա-ն, հ-ո-ւ-ը-ը-ա-ն. 2. (ի-ին-ե-ի ի-ի-ին-ե-ի ի-ա-ի-ա-պ) ը-ի-ը ե-ի-ի-ի

Fantôme, ֆանթօմ, ար. ցնորք. խուճապ. ուրուական. ոգի. 2. երազ. ցնորք. մուացածին խարհուրդ. առաջօր պատկեր. խայտ. ջին. 2. տգեղ ֆարթանիա. խայտ. տարօրինակ վախճանի։

Fanum, ֆանօմ, ար. մեհեան. պաշխանք։

Faon, ֆան, ար. եղջերմի. ուղ այծեաման. կենդանի պզտիկ կաթնակեր։

Faonner, ֆանել, ն. ծնանել եղջերց արմա. կենդանի կաթնակեր։

Faquin, ֆաքեն, ար. դատարկամտեան. շառաչուտ. 2. փայտեղէն նպատակ արգելքնկիցաց. չոփըշ. խօլաբար. ուշէ իւ իւլեչէն ափսոս. 2. օգտանքան խափա նիչանիկա։

Faquinerie, ֆաքինըթ, ին. տատհակութիւն. շառաչուտութիւն. խօլաբարութիւն. ակնհայտ։

Faraillon, ֆարայիօն, ար. փոքրիկ կղզի աւազոյ. փոշ ափ ֆարմալ։

Farais, ֆարէ, ար. ատեան կոթաղիանի. ժըման ողը։

Farce, ֆարս, ին. լիցք. հանգերձանք կերակրոց լցնալ ի փոր (հաւուց). 2. խորտիկ ի յօշածոյ խաւարտից. 3. խեղկատակութիւն. ծաղրածուխաղ յիւս պլիսաւոր խաղաց. փոլս. (ֆռանսերէն) փալասըրլմալ ֆարնը. 2. փղրանքէ ափըզվսիկան ֆռասի. 3. մասխարալըք. պալայանքան ամբոխ ըլան մասխալըք օյառնող։

Farceur, ֆարսօր, ար. հաւպիտ. խեղկատակ. կատակերգ. մասխալըք. ֆռանկ օյառնող։

Farcin, ֆարսէն, ին. քոս ձիոց. ալ ախոյանը։

Farcineux, euse, ֆարսինէօ, ըօզ, ած. (ձի) քոսոտ. կճրթոտ. ախոյանեալ։

Farcir, ֆարսիր, ն. լնուլ հանգերձանօք պիտոյ (հաւուց). 2. խճողել. լնուլ անհնարին. (ֆռանսերէն) փալասըրմալ ֆարնը. 2. (ֆարսի լուգիի վրայ) ըսկիւնի փալասըրմալ, ճարպաս կիլիչ։

Se — l'estomac, խճողել, խծկել զարտվայնն. մկանել. ֆարնըն ըլնչա պատս փալասըրմալ. փըռ ղէչ ինչիչ։

Farcissure, ֆարսիւր, ին. լնուլն պիտոյ (ապաւնոյ). (ինչվերցինին) ֆարնըն փալասըրմա։

Fard, ֆար, ար. անգոյյն. 2. պատճառանպարտ բանք. պատճառանք. 3. կեղծաւորութիւն. կեղծիք. փըչըըլիչ. 4. խալըըլմա. էօչինչիլիչ ուօչ. ուօչ պէ-պէնէ. 5. փերայէնէ. խափա ղէչ. փէ-պէնիլէ։

Fardeau, ֆարտօ, ար. բեռն. պէրճ. ինա։

Farder, ֆարտէ, ն. անգուրել. ղպարել. 2. պատճառնել. գանհաւարել. ապարել պճնաբուխթիւնան. պէղծիկ երեսնցուցանել. փըչըըլիչ ուէրչէ։ 2. փանհմանէ. փէպէն վիրչէ. փաստարմիչըն փափանմաչ. ին-պէնէ ինօսինէրչէ։

—, ն. կբերալ ինչանիլ ընդ խրոյ ծանրաւճռուամբ. փինափ պղըրըղըլըփան ղնօւչէ։

Fardier, ֆարդիէ, ար. ցածապոյն սայլ. պէպէ ինա։ ուրտպօը։

Farfadet, ֆարֆատէ, ար. ճիւաղ. ոգի. 2. այր ծիծիծեւանիս. գէն. փէրի. 2. խոֆիֆ ափըլլը ապամ։

Farfouiller, ֆարֆույիէ, ն. յուզել, որոնել խառնակելով. պէպէ ինա էրեկէ ուրուչըրմա։

—, ն. խառնակել. վեր ի վայր հարկանել. պէպէ ինա, փարմափարըլ կինէ։

Faribole, ֆարիբոլ, ին. անոտի խրք. բանջապանք. ոչըն ոչա ղէչ. հերդէք։

Farine, ֆարին, ին. ալեւր.

Fariner, ֆարինէ, ն. ալեւր ցանել. ծաղծաղել յալեր. ուն կփռել. ուանլամաք։

Faner, ֆանէ, ն. ցամաքեցնել գետս կորակ. 2. թարշամեցուցանել. թառամեցուցանել. փեսիլել օխոնչիլել. ֆոսֆորիմ. 2. ֆոսֆորիմ. ծոսֆորիմ։

Se —, յ. ցամաքել. թարշամել. ֆոսֆորիմ. ծոլմիմ։

Faneur, euse, ֆանէօռ, էօզ, ա. եւ էմ. վարձկան որ ցամաքեցուցանէ գետս կորակ. փեսիլել օխոնչիլել ֆոսֆորիմ ծոսֆորիմ ի՛նչոխ էմ։

Fanfan, ֆանֆան, ա. մանկիկ (բառ. մանկական). մոսա՛մ։

Fanfare, ֆանֆառ, էմ. ձրգ փողոց. նուագ ի բարբառ շեփորից. պօրօ մաֆոնը. փիրիռ ճուլիսի։

Fanfarer, ֆանֆառէ, լ. նուագել փողովք. հարկանել փող. 2. ոսոռնալ. պիգալ. պօրօնլը մաֆամ ճուիմէ. փիրիռ լըմաֆ. 2. պըլռամաֆ. ծովօռըլմաֆ։

Fanfaron, ֆանֆառօն, ած. ա. որ պարծի յիւր քաջութիւնս. անապարծ. պարծամ. մեծաբան. անձնագով. կօչնէմօֆ. պէռվէրըլնէն. մաղրօռ։

Fanfaronnade, ֆանֆառօնադ, էմ. անձնագովութիւն. անապարծութիւն. մեծաբանութիւն. փնոխիչ կօչը. մաղրօռլըմաֆ. պէռվէրըլնիվ։

Fanfaronnerie, ֆանֆառօնըռի, էմ. անապարծիկ բարք. մեծաբանութիւն. ծոսօլոյըճըլըմ. պէռվէրըլնիվ։

Fanfreluche, ֆանֆռելիւշ, էմ. դանգիակաց զարդք. փըյվերնիվ. պիռվիչ։

Fange, ֆանյ, էմ. տիղմ. գոյս. ցեխ. սիկ. 2. ապատուհմութիւն. գձմութիւն. 3. խոհերք. անառակութիւն. չոմօռ. պուլըմ. 2. ֆիլոսոֆիչէմ. ասլաթլըմ. 3. պիֆիլիմ. ֆոհլիմ։

Fangeux, euse, ֆանյէօ, էօզ, ած. տղմուտ. ցեխաս. ճախճախուտ. ծոֆօրլօս. պուլըմլու։

Fanon, ֆանօն, ա. մորթի կախաղ ընդ պարանոցաս արջառոց. 2. մօրթք ձկանց. 3. բազպան քահանայից. 4. տոտունք խուրի եպիսկոպոսաց. 5. փունջ մազից առ կոնիք ձիոյ. 6. լայն ապարանջանք. էօֆնըլէրնը պօյնալըձեան առըլան պերի. 2. պուլըմ ասթուը. 3. էօլլաֆ պազպաֆնը. 4. էֆնեփոազ ինչըձը առըլան օռնըրը. 5. պուռնըզըձեան առըֆուը ծըլ. 6. պիր խորդ ենչ պիվրնէ։

Fanons, ա. յ. յարգալից պատան ոսկերաց խափանելոց. պիր նէվ ֆըռըֆ պոռը։

Fantaisie, ֆանթեզի, էմ. ցնորք. բանդագուշանք. գանգատչանք. 2. միտք. կարծիք. 3. ինքնագիւտ, մոտացածին խորհուրդ. գիւտ. ի. հաճոյք. քիմք. ճաշակ. ջօժ ատուֆիւն. ֆոռվիլ ինչ պ-ինչոռպուլ. խոյուլ. 2. ֆէյր. ֆըյաս. 3. պինախ պուլնաֆ պիրիվ լնչ. լմաֆ. 4. ինչոխ-պ-բաս. էյֆ. հավնս։

Fantasmagorie, ֆանթասմաղօռի, էմ. երեւեցուցանել պատատկերս ուրուականս. խոյուլ ինռվէրնէր ինչոխներ։

Fantasme, ֆանթասմ, ա. ցնորք. բանդագուշանք. խոյուլնէր ինչոխ։

Fantasque, ֆանթասք, ած. պղպանդակ. դանդաչական. ցնորական. մոտացածին. 2. խեռ. վէս. օբանըզը. ածայիկ. խոյուլ. 3. ինինիչ. նոռըս։

Fantasquement, ֆանթասքըմանի, մ. ըստ ըմեոց. խեռաւթեամբ. պղպինիչ. ինինիչլիչ։

Fantassin, ֆանթասէն, ա. հետեւակ. խոյան ինչինէր։

Fantastique, ֆանթասթիք, ած. գանգագական. մոտացածին. ցնորական. ան. ալօր. խոյալ. ասըլըզը. խոյալ ըմ-ինչոխ։

գումիթիւն. սախիքէր. սախիքէր։

Falsifier, ֆալսիֆիէ, ն. յօրինել զսուտն. նմանեցուցանել նենգաւմիւնմբ. 2. խաբել. նենգել. ապականել զայլ ինչ ի նենգութ խառնելով. սխալ խաբէութ. ընդունիմ ստութ։ Falsifié, ée, ստացեալ։

Falun, ֆալէօղ, սբ. խեցուտ հող. գետնի ակօսիկի ֆոպրաչը ֆորըչէք ընծրմբ։

Faluner, ֆալէնէ, ն. սփռել հող խեցուտ ի վիրայ (գաշտի). (օվ) ֆալիրնէ գետնի ակօսիկի ֆոպրաչը ֆորըչէք ընծրմբ ֆայմբ։

Fâme, ֆամ, էք. հառիւտ. հուշակ. անուն. լաւ. նամ։

Famé, ée, ֆամե, ած. **Bien —**, բարի հառիւտ. բարիանուն. ապր ասնը էքրինգ։

Famélique, ֆամէլիք, ած. սովալուկ. սովական. քաղցեալ. սովամբ. փէտ աճ. գոյմբ ալիմիզ. անլիփոան պայըլան։

Fameux, euse, ֆամօ, էօզ, ած. հառիւտաւոր. հուչակաւոր. հռչակաւոր. անուանի. նամբոր. ապրը ասնը. գիշհաւոր. ապր ևըճիլ. ճահաւոր։

Familiariser (se), սը ֆամիլիաւրիզէ, յ. ընտանենալ. ընդելանալ. վարժիլ. իանէյրի երնիզ. սևըշմէ. ընկերիմ, սչինա օլմէ։

—, ն. ընտանեցուցանել. ընդելուցանել. վարժել. սևըշմէ։

Familiarité, ֆամիլիաւրիթէ, էք. ընտանութիւն. մտերմութիւն. սէր. ընկերութիւն. իանէյրի. սչինալըէ. իլգիրի։

Familier, ière, ֆամիլիէ, էր, ած. ընտանի. ընտանեկան. մտերիմ. 2. սովորական. ընդելական. ընկերական. ընդունիմ. սևըշմէ. 3. սփռիա. ճիանա. գիանաւ։

Familièrement, ֆամիլիէրման, ած. ընտանեաբար. ընտանութեամբ. մտերմութիւն. մտերմութեամբ. ընկերութեամբ. իանէյրի։

Famille, ֆամիյ, էթ. երդ. տուն. ընտանիք. 2. ազգատոհմ. ցեղ. կոկ. 3. ծառայք. գերդաստան(յիսուսիա). խանէրան. ֆամիլիա. իվ պուրթ. 2. օճախ. ասյ. նէսիլ. 3. իշխանութիւն. իշխող ընտանիք։

Famine, ֆամին, էթ. սով. նուազութիւն. կարօտութիւն. ելմիւէթ. իէյնէմէթ սպանուիլ։

Fanage, ֆանաժ, սբ. ցամքեցուցանելը գետնոյ ի գաշտի ցետ կարելոյ. 2. վարձք ցամքեցուցանելոյ գետնոյ ի գաշտի. 3. համօրէն տերեւք անկոյ իրիք. օղատ փուշփոշն սօնը օվ իշխիրինգ ընէվէրիգ ֆատրատիմ. 2. օղ ֆատրատմանըը իճիրէնի. 3. պէր ֆէտանըն ճիգ իտէրտէլրը, իվէրտը։

Fanaison, տ. Fenaison.

Fanal, ֆանալ, սբ. (յտ. fanaux). լապտեր նաւու. 2. սաստկնորդ. ֆիգ ֆէնէրէթ, մալըլը. 2. փըլըղը. 3. տ. Phare.

Fanatique, ֆանատիք, ած. մոլեռանդ. մոլեխանձ. կատիր յայժ նախանձաւոր. մոլի. էրտապատու. հաւրկէն ընալը սօֆտ. սալըը գէ-ընէտուիգ. գէնէլ. իրկիւղած։

Fanatiser, ֆանատիզէ, ն. մոլեռանդել, մոլեռանդգն գործել. սօֆտ էրճիգ. գէ-ընէտուիգ էյնիգ։

Fanatisme, ֆանատիզմ, սբ. մոլեռանդն նախանձ. մոլեգնին. խօլ նուանդն. անչափ նախանձաւորութիւն. մոլեգնութիւն. հաւրկէն ընալը սօֆտալը. սալըը ընէտուիգ. գինովութիւն։

Fane, ֆան, էք. տերեւք անկատալք. 2. տերեւք ի վիրայ անկոց. գէ-ըլիւղ էտէրտիլը. 3. տղմ էտալէրինգ օլան էտէրտիլը։

Prendre sur le —, հատանել ի վերայ անգնէն ի գործելն. եւ լերկնէն վճռել պատուէր. եւ նմին երեմնէտ։

Donner à qn. son —, առնել հատուցումն. խնդրել վրէժ. հաճեցնել ումեք. եւ յայնը վերծին։

De —, արդեամբք. գործովք. բան. ճշմարտիւ. ճիշդ-ճիշդ. ճիշդ-հաճեցո. ճիւնկին։

—, e, adj. արարեալ. յօրինեալ. պատրաստ. 2. վարժեալ. կրթեալ. 3. ի չափ հատեալ. հատուն. եւ փեալ. եւ հատուտեալ. ընկալեալ (ոճ). եւ փեցեալ. եւ ոճեալ. հաղեր. 2. ուղղեալ. եւ ուղղեցեալ. եւ ուղղեալ. 3. պատրաստ եւ եւ փեալ. եւ ուղղեալ. եւ փատուր օրհնեալ. եւ փեալ եւ ոճեալ (եւ փլուճ)։

C'est — de moi, վճռեալ է վասն իմ. եւ լեր պէտք ինէ։

Faitage, ֆէթաժ, ար. ատաստապակալք. հեծանաձգուածիւնք առատատաղաց. 2. հարկ տանեաց. վարձք վասն կատարի տանեաց. ոճեալ տանեաց. ղեկը տաղանը. 2. տան վերեւի։

Faitardise, ֆէթարտիզ, էթ. դատարկամտութիւն. անգործութիւն. ավերելէ. եւ ոճելէ։

Faite, ֆէթ, ար. կատար տանեաց. տանիք. 2. կատար. ծագ. գագաթն. տան եւ եւ ոճելէ. տան. 2. եւ եւ. ոճեալ. ոճեալ. եւ եւ ոճելէ։

Faitière, ֆէթիէր, էթ. կղմինար կատարի տանեաց. տան եւ ոճելէ։

—, adj. կատարի տանեաց. տան եւ ոճելէ (վերեւի)։

Faix, ֆէ, ար. բեռն. կշիռ. եւ ոճ. ուղղելէ։

Falaise, ֆալէզ, էթ. ապառաժք. քարանձաւք (ի ծովեզերս). (տեղիք տեղացեալ տան)։

Falaiser, ֆալէզէ, ն. քանել ալեաց ընդ ապառաժս. խորտակել ալեաց ծովու. տեղիք տալ ալեաց ծովու։

Falbala, ֆալպալա, ար. ծոպք վերջաւորք. ֆորպալա։

Fallace, ֆալաս, էթ. խաբէութիւն. նենգ. հնար։

Fallacieusement, ֆալասիէոզման, ած. խաբեպէտ. նենգաւոր իմն օրինակաւ. հնարագէտ։

Fallacieux, euse, ֆալասիէօ, ոզ, ած. պատիր. նենգաւոր. ալտատիճ. հնարէտ։

Falloir, ֆալուար, ն. պէտ. հարկ. պիտոյ լինել. 2. անկ լինել. պատշաճել. լռելեայ. ոճելոյ օրէն. 2. տեսիլ. ոճելոյ օրէն։

Tant s'en faut que, այնչափ հեռի է (հաւանելոյ). ոչ միայն ոչ. (բաւ օրէն) տեսիլ է. (բաւ օրէնդիրն) հաճոյ։

Il s'en faut (de) beaucoup, բազում ինչ պակաս է. բազում ինչ պիտոյ է. շատ եւ ոճելէ տեր. շատ չէ ուշադ տէր։

Falot, ֆալօ, ար. լապտեր մեծ. կանթեղ ի վերայ ձողոյ. 2. յիմար. մորսս. պէսպիսի ֆէնէր. ֆանօ. 2. տեսանի. հանդերձ։

—, ote, adj. ծաղրական. ծաղրածու. կատակեր. հանդերձ. եւ ոճ։

Falotement, ֆալոթման, ած. ծաղրածու. իմն օրինակաւ. կատակերելոյ տէր եւ ոճելէ։

Falotier, ֆալոթիէ, ար. կանթեղատվաճ (արբունի պատուոյ). (տերոյն) ճանապարհորդի խոհան։

Falourde, ֆալուրտ, էթ. շեղջ, խուրձն փայտից. ոճ. պատ եւ ոճելէ։

Falsificateur, ֆալսիֆիքատէր, ար. որ օրինակ դատաստան. խարդախիչ. նենգիչ. տեսիլ. ոճելոյ եւ ոճելէ. ոճելոյն։

Falsification, ֆալսիֆիքասիօն, էթ. սուտ յօրինուած. նենգաւոր նմանութիւն. նեն-

ակ-ինի-ան խըզմի-ի-ութ-ըլ-ըը-ը ֆօվ-մ-ե ։
— les deniers bons, լինել հրաշխատ հատուցմանն · ետ-ը-ն-ե-ինե փ-ֆիլ օվ-մ-ե ։
— gloire, vanité, պարծանք · պանծալ · պ-ետպ-ըլ-ինե-ե · ետչ-ին-ե-ե ։
— des armes, ասպանել զգ-հրահանգս զինուց · ընդ-ել-անել ընդ մրցաւթ-ի-ն զինուց · ակ-ըն օչնա-ին-մ ետչ-ին-ե-ե ։
Se —, չ · լինել · կատարել · ի գլուխ հ-ել-անել · գիտել · 2 · լինել · մնա-անել ի կարգ · ասնուլ յանձն · 3 · կերպարանել · յուզ-ան-ել զանձն · 4 · լսա-անալ · ապնուանալ · երևել · հատանել յիւր կատարեալ պայմանն · լինել կատարեալ · 5 · ասանալ · ջահել · ի բաւն արկանել · 6 · — à, ընդ-ել-անել · կրճտել · վարժել · օվ-մ-ե · ակ-ինե-ե · ըս-ահր ետ-ինե-ե · 2 · (հետ) օվ-մ-ե · (առեր) ընդառնել ետ-ինե-ե · 3 · ներ-ել-ամ-ե · առ-մ-ե · փ-ինե-ին ետ-ոլ-ետ-ինե-ե · 4 · օվ-մ-ե · ետչ-ին-ե-ե · փիլ-ե-ե · փիլ-փին օվ-մ-ե · 5 · ֆ-ալ-անմ-ե · ետ-ե ետ-ինե-ե · 6 · ել-ել-մ-ե ։
—, ար · առնել-ին · կատարաւմն · գործ · 2 · արար · արարուած · յօրինուած · գործած · ետ-ին · ետ-մ · էլ-ակ · 2 · ետ-ել-մ · ետ-ֆ-մ ներքը · էլ ։
Faisable, ֆելալել, ած · առնելի · հնարաւոր · 2 · օրհնաւոր · ետ-ել-ը · օլ-ակ-ել-ը · ֆ-մ-ին · 2 · ճայել ։
Faisan, ֆել-ի, ար · փասեան · հաւ ֆին · ակ-յլ-ան ։
Faisances, ֆել-ի-, էե · յե · պարտիք ծառայութեան վարձակալի արտարքոյ առնելոյ վարձուց · էֆ-ել-ը ներ-ի-ն ակ-ըն ֆ-ել-ի-ե-ե փ-ըարան մասակ ետ-ոլ-ետ-ինե-ե ետ-ել-ի-ե-ե ։
Faisande, ֆել-ի-ե, Poule —, էե · էգ փասեան · փիլ ակ-յլ-ան ։
Faisandeau, ֆել-ի-ե-ե, ար · Ձագ փասեան հաւու · ակ-յլ-ան ետ-ել-ա-ա-ա ։
Faisander, } առնուլ գ-հատ
Se —, յ · } կամ գ-հատ ե-բէգ · փափ-կանալ արագ երբ-ց · ավ ետ-ի-ե-ե-ա-ա-ա, ախ-ըզ-ի-ե օվ-մ-ե · ետ-ի-ե-ե-ա-ա-ա, ետ-ել-ամ-ե, ետ-ավ-ամ-ե ։
Faisanderie, ֆել-ի-ե-ե-ե, էե · պարտէզ, տուն փասեան հաւուց · ակ-յլ-ան ա-ֆ-ել-յ-ա-ֆ ետ-ե ։
Faisandier, ֆել-ի-ե-ի, ար · անուցիչ փասեան հաւուց · ակ-յլ-ան-ի-ե ։
Faisane, ֆել-ե, Poule —, էե · էգ փասեան · փիլ ակ-յլ-ան ։
Faisceau, ֆե-ա, ար · խուրձն · փ-ել-ի-ե · փ-ի-ե ։
Faiseur, euse, ֆ-ըզ-ո-, ե-ոչ, ար · ևս էե · գործիչ · գործելի · յօրինիչ · էզ-ակ-ի-ե · ե-ա-ֆ-ան ։
Faissier, ֆե-ի-ե, ար · կողմատորած · ակ-փ-ե-ի-ե · ակ-ա-ի-ե ։
Fait, ֆե, ար · գործ · արդիւնք · արգասիք · իրք · 2 · դէպք · դիպուած · հանգամանք իրաց · 3 · գործած · յօրինուած · 4 · մատան · բառ-ին · էզ · ասել · 2 · վ-ֆ-ը-ա · ը-ա-հ-ա-ր · 3 · էզ · էզ-ակ-ի-ե · 4 · ֆ-ոյ · հ-ի-ա-ֆ ։
Dans le —, կամ Par le —, արգիւնաւորիւք · ասել · ֆ-ի-ի-ե-ն ։
En — de, ի խնդիրս · ի նկատ · ի գաստս · (ի-ե-հ-ե-ա) ա-ա-փ-ակ-ի-ե-ի-ֆ, հ-ա-ֆ-ի-ը-ա-ֆ ։
Tout à fait, համօրէն · ամենեւին իսկ · ակ-ա-ակ-ի-ե ։
Si —, այո · արդարև · ապա-քէն · ՛ (ի-ան-ի-ը-ը) · ակ ի · ա-ա ֆ-ի-ա-ի-ակ ։
Être au —, քաջ տեղեակ լինել · ճարտար գիտել · ինչ-ի ինդրնեն ակ-ի-ե ։
Mettre au —, խելամուտ առնել · տեղեկացուցանել · վ-ա-ֆ-ա-ֆ ելի-ե · ակ-ի-ե ։
Au — et au prendre, յարմար գործել կամ խօսել հատանիցե · ինչ-ե-ե, ակ-ոչ-ի-ե ինչ-ե-ե ։

Faim-valle, ֆեյ-վալ, էթ. սխտոր քաղցու. սխտոր ինչ ձիոց. տես ոչ ու իւլէնիւ։

Faine, ֆեյն, էթ. խոզախշին. պատղ ափոյ. խոլամոփ. ֆոյն տղաջը ֆօշլուլը։

Faineant, ante, ֆեյնեան, անթ, ած. գաւարկ. անգործ. ծոյլ. վատ. ոչ. տխրեր. ինհոգել։

Faineanter, ֆեյնեանթէ, ն. գաւարկ կալ. ծուլալ. ոչ գործել. ինհոգելլէ։

Faineantise, ֆեյնեանթէզ, էթ. գաւարկութիւն. անգործութիւն. ծուլութիւն. ոչ գործ. ինհոգելլէ։

Faire, ֆէր, ն. առնել, գործել. յօրինել. 2. յառաջ բերել. ծնանել. արձակել (բազբոյս). 3. չինել. կանգնել. 4. երթալ. առնել (ճանապարհ). հատանել. 5. կատարել. ի գլուխ հանել. 6. վարել. ի կիր արկանել. 7. ածել. ի վերայ. հասուցանել (չարիս). առմել. 8. մանդագրել. յօրինել. գրել. 9. երեւեցուցանել. կերպաւորանել. ընծայեցուցանել. 10. կռւտել. մխերել. չահել. առանալ. 11. կարգել. յօրինել. յարդարել. 12. տալ. վճռառել. 13. ընդելացուցանել. կազմել. կրճել. 14. ազդել. գործել. 15. բաժանել. քարտէտս ի խաղալ. ինչ. խոփոփ. իւլէնէ։ 2. հասալ ինչ. պօզաւրսփ. (ֆէլէ) վէրէ։ 3. խոփոփ. ֆաւրսփ. 4. լիլինչ. եօլ ալ. ինփ. 5. ինչ, ինֆա ինչ. խաւրսփ. 6. ֆոալլանսփ. (հէ-ինվէ) ինչ. 7. դալլա ինիրէ. եէյա ինչ. պէդեզ օլսփ. 8. ինիլիֆ, ինլա ինչ. խաւրսփ. 9. պէրինն ինաւլէնէն ինչ. ինեռնէյ (ալ) ինօրինչ. 10. պէրէ-ոփէրսէ. ֆալանսփ. ֆոյնէ. 11. ըզոյա ֆօսփ. պէօլէնէ. պէզէ. խաւրսփ. 12. վէրէ. առնսփ. 13. առլաֆէրսփ. ինէրէյնէ ինչ. (էյլ լաւյէրէ) էզէնսփ. 14. ինէնէ, ինաբ ինչ. էլ վէ. 15. ոյանդա պաալլա վէրէ։

—, ն. աշխատ լինել. առնել. վճարել. կատարել. 2. ազդել. օգնել. նպատ լինել. 3. փոխանակել. պատշաճել. անկ, վայել լինել. 4. առնիմ. լինիմ. 5. ասել. 6. վճարել զպէտս. լալլէյսփ. ֆէրս ինչ. ինեփ. ինեփել ինչ. 2. ինեփել, ինաբէր ինչ. 3. խաբէյսփ. ասյսփ. 4. (պէր լալլինն ճեփ) ինլսէ, օլսփ. 5. պէրէ. 6. նեբինե ինչ.

— des siennes, գործել անմտութիւնս. անհանգարտ գործել. պէլէվէ ինչ. հաւեֆա իւ ինօրէ։

N'en rien —, չառնել զայն գործի բանիր իցեն. ոչ գործել. նոինոնվէն տապրէյլ ինչ. էլվէրէ։

— le bec à qn., ինելագիր լինել ումեք զինչ ասելոց իցէ. պէրէնէն ոզլ ընս պօզ ֆօսփ. պօզլէյնէվէյնէն եօյրինէ։

— le nord, le sud, հաւարկել ի հիւսիս, ի հարաւ. ինվլել ֆօրաւ, լզոտ ինաբոֆլըբնս ինինէ։

— côte, հաւակոծ լինել առափամբ. եէյօս նոսէն ինէ պէրալանսֆ։

C'est un — le faut, գայս ամենեւին իակ հարկ է առնել. պանաս եվէյնէն նոսփ։

N'avoir que — de qn., de qc., չլինել պիտոյ. լազէօլսփ։

C'est à — à lui, նորա գործ է. օնսփ պէլէ. օնաս նէյ պէր։

— pour qn., առնել զամէնի ուրուք. լինել առգտակալ, գործակալ, երաչխաւոր. պէրէնէն ներնէն ինաւնսփ. պէրէնէն վիսէլ. ինեֆէլ օլսփ։

— maison nette, ի բաց արձակել զամենայն զնաւայս.

12. վէրսփ. առնսփ. 13. առլաբէրսփ. ինէրոյնէ ինսփ. (էյլ լաւյէրէ) էզէնսփ. 14. ինէնէ, ինաբ ինսփ. էլ վէ. 15. ոյանդա պաալլա վէրսփ։

—, ն. աշխատ լինել. առնել. վճարել. կատարել. 2. ազդել. օգնել. նպատ լինել. 3. փոխանակել. պատշաճել. անկ, վայել լինել. 4. առնիմ. լինիմ. 5. ասել. 6. վճարել զպէտս. լալլէյսփ. ֆէրս ինչ. ինեփ. ինեփել ինչ. 2. ինեփել, ինաբէր ինչ. 3. խաբէյսփ. ասյսփ. 4. (պէր լալլինն ճեփ) ինլսէ, օլսփ. 5. պէրէ. 6. նեբինե ինչ.

— des siennes, գործել անմտութիւնս. անհանգարտ գործել. պէլէվէ ինչ. հաւեֆա իւ ինօրէ։

N'en rien —, չառնել զայն գործի բանիր իցեն. ոչ գործել. նոինոնվէն տապրէյլ ինչ. էլվէրէ։

— le bec à qn., ինելագիր լինել ումեք զինչ ասելոց իցէ. պէրէնէն ոզլ ընս պօզ ֆօսփ. պօզլէյնէվէյնէն եօյրինէ։

— le nord, le sud, հաւարկել ի հիւսիս, ի հարաւ. ինվլել ֆօրաւ, լզոտ ինաբոֆլըբնս ինինէ։

— côte, հաւակոծ լինել առափամբ. եէյօս նոսէն ինէ պէրալանսֆ։

C'est un — le faut, գայս ամենեւին իակ հարկ է առնել. պանաս եվէյնէն նոսփ։

N'avoir que — de qn., de qc., չլինել պիտոյ. լազէօլսփ։

C'est à — à lui, նորա գործ է. օնսփ պէլէ. օնաս նէյ պէր։

— pour qn., առնել զամէնի ուրուք. լինել առգտակալ, գործակալ, երաչխաւոր. պէրէնէն ներնէն ինաւնսփ. պէրէնէն վիսէլ. ինեֆէլ օլսփ։

Fagoter, ֆ-ոթէ, ն. կապել խրձուած. 2. չափաթել. խառնակել. 3. անհիմն գրել. ոչինչ ասել. 2. ֆոյթորել. խրձել. ֆոյթորիչ։

Fagoteur, ֆ-ոթէօ, ու. որ կապէ խրձուած. 2. անպիտան յօրինիչ. ոչինչ ասող. 2. խոխրնջող, ֆիւն իլլ կոխն։

Fagotin, ֆ-ոթէ, ու. կապիկ զգեցեալ. 2. հռպիտ. խեղկատակ. 3. ցուրտ ծաղրածու. ինչինչ մայռան. 3. ֆալթոյիւր. 3. օձոթ չոփ կոխն։

Faguenas, ֆ-ինա, ու. ժամու հաս ազատդի եւ անառակդ մարմոյ. ժամատհասուխիւն. պերլ վր խլխիլ ինն ֆօթասաս. ֆիւն ֆօթ։

Faible, ֆեպլ, ած. տկար. անզօր. 2. թերակատար. ֆոպիլ վիրնէ. պտիճ. 2. ֆոսսէրլ։ —, ու. տկարութիւն. 2. տկարադդի մանն. տկարամտութիւն. գլխատար պակասութիւն. 3. յօժարութիւն. միտութիւն. խնամք. ֆոպիլնէլէ. 2. ներելէ. ֆոսսէր. վրդովն խորֆը. 3. ծոյլ. ոչնչին։

Du fort au —, Le fort portant le —, } իմիա. համարեալ. միանգամայն ասելով. խոսի ի—ին. հեր իսրաքէը տիւչինէրէ։

Faiblement, ֆեպլմէն, ու. տկարութեամբ. թուլութեամբ. ֆոպիլնիլէ. ինիլէ։

Faiblesse, ֆեպլ, ի. տկարութիւն. թուլութիւն. 2. թուլուկ. թուլանալն. 3. նուազութիւն. տկարութիւն. 4. խնամք. արգահատութիւն. միտութիւն. ֆոպիլնիլէ. ինիլէ։ 2. դաչըմ. 3. ուլէթ. 4. ոչնչին. ծոյլ։

Avoir de la — pour, սիրել սերտ սիրով. ունել խնամ կամ գործով ընդ ումեք. չփնդրել. ոչ ինչ խնդրել։

Faiblir, ֆեպլ, ն. տկարանալ. թուլանալ. լքանել. պաչըճանմաք. ինիլնէլ։ ֆոպիլ էլմաք։

Faïence, ֆայ, ի. ապնիւ խեցգործք. խեցի ճենական. լինի։

Faïencerie, ֆայ-ըր, ի. արուեստանոց ճենական խեցգործից. 2. ճենական խեցգործք. լինիճանէ. լինի ֆաբրիքասը. 2. լինի ֆալըր։

Faïencier, ière, ֆայ-իէ, ու, ած. եւ ի. բրուտ, վաճառական ճենական խեցգործից. լինիճի։

Failli, ֆայլի, ած. տնանկացեալ. անկած. փոֆիլէ։

Faillibilité, ֆայլիպիլիթէ, ի. սխալականութիւն. ֆոպըլմ ֆոպիլնէրիւն։

Faillible, ֆայլիպլը, ած. սխալասէր. սխալական. ֆոպըլըր։

Faillir, ֆայլիր, ն. սխալել. մոլորել. 2. յանդգնել. վրիպել. 3. պակասել. նուազել. 4. տնանկանալ. չկարել հատուցանել. 5. մերձ ի (կործանել) լինել. փոքր մնալ եւս եւ (անկանել). ֆոպըլմաք. 2. ֆոպ ֆոպիլնէ. 3. ֆոպիլնէ. պիճնէ. 4. փոֆիլ օլմաք. 5. (ոչընչէի) ֆոթըն օլմաք. ֆըլ ֆոպմաք։

Le cœur me faut, նբլճնալ եմ. նուազի սիրտ իմ ի քաղցոյ. ուիլըֆոան պայըլըյոր. ֆոպիլնիլէ պայըլըյոր։

À jour failant, } ի տարա-
À jour failli, } ժամակալ. ուրբ. ափլայ ֆոպիւ։

Faillite, ֆայլիթ, ի. տնանկութիւն. անկարութիւն հատուցանելոյ. փոֆիլնէլը։

Faim, ֆէյ, ի. քաղց. 2. ուէնէյանք. ուճըզ. 3. հոռիւն։

Digitized by Google

պէս-վերեն. 2. (սորթ֊, ինֆ֊ նր) սիլէ. իւ վերէն. 3. վերնոց գործ. 4. հասիլ։

Factice, ֆաքթիս, ած. արհեստական. կղկղակալ. պատճառական. նմանիմ. պիտանի։

Factieux, euse, ֆաքսիէօ, էօզ, ած. ապստիւ. խռովարար. վնասիչ. վերնէրէ։

Faction, ֆաքսիօն, էն. պահ. պահպանութիւն. գիշերապահք. 2. հերձուած. խռովարարութիւն. բաժին, խումբ ապստամբաց. ընդդէմ նէրկոխի. պերճէլէ. 2. պօլէ֊. ֆէրէ. զորդոլըք։

Factionnaire, ֆաքսիոնէր, որ. պահակ. պահնորդ. պիւճի։

Factorage, ֆաքթօռաժ, որ. հաս, առքի գործակալութիւն (վաճառականաց). վերնէլէ նէլէրէն, իւլֆէքէ։

Factorerie, **Factorie**, էն. տուն գործակալ֊ֆաքթօռըլըք. լաց, վաճառականութիւն (յարեւելեան Հնդիկս). 2. մեծերանոց վաճառաց. նէրօբա ինչեռըլըն հինգերանա վերնէլէնէր. ափլէնէ. 3. նոքին հոնկնէն։

Factotum, ֆաքթօթօմ, որ. հոգաբարձու. ամենայն իրաց տէր. եվ գեհենօր։

Factum, ֆաքթօմ, որ. պատմութիւն գաղի կամ դատաստանական գիպաց. հաւղիի գատաստանքի հան. պատասխանատուութեան. գաւ նֆաքթի. վերնէլը։

Facture, ֆաքթիւռ, էն. օրինակ, ցանկ եւ գինք վաճառաց. 2. յօրինուած. արարք. յարգարութ (երգոց). ֆինուռա. 2. նաքտա. հաքտալ։

Facultatif, ive, ֆաքիւլթատիֆ, իվ, ած. որ տալն իրատուն կամ իշխանութիւն. պերճհնէրէ վերնի։

Faculté, ֆաքիւլթէ, էն. կարողութիւն. զօրութիւն (մտաց, հպատղ). 3. իշխանութիւն. իրաւունք. ազատութիւն. 3. յայտագիտութիւն. քանքար. ձիր. 4. ժողով ուսուցչաց (իրաւանց, բժշկութեան). 5. զօրութիւն, ազգեցութիւն (գերդաց). նէրվերնէրէ. ֆաքուլթի. 3. պերճհնէրէ. րաքաուր. 3. վերնէ. նիչ֊պաս. 4. պատերազմական պէնէֆէ. 5. (լըտ) նաքնիչնէրէ։

Facultés, էն. յտ. ինչք. ազատութիւն. գոյք. վարնիչնէր. մալ։

Fadaise, ֆատէզ, էն. անհամութիւն. անպատեհութիւն. անմտութիւն. մնամոիք. նիչ֊բրոհար. պէհ֊պէս պօզ. պատըզ չէ։

Fade, ֆէտ, ած. անհամ. չախարժական. 2. անհամ. ցուրտ. նոնօզը. վերպէրնէ֊նէ. 3. նաքօզ. պօնաք։

Fadeur, ֆատէօռ, էն. անհամութիւն. 2. անհամութիւն. անյնորհութիւն. ցրտութիւն. 3. անհամ, անհամ գրուածիք. փաղաքչանք. նոնօզըչլըք. 3. նոնօզըչլըք. նոփըչէփօզըչլըք. օզօնպլօք. 3. նոնօզը վե օրանօզը նօյնէլ նօյպօնէլ֊նէ։ [վերնէլ։

Fagot, ֆաղօ, որ. խուրձ։

Prendre un air de —, ձեռանալ անցեալ առ. խրամիք ասաց վառելոց. նանան օգուն պերնէրէրնին նանչեցան ինչէպ ըռնման։

Sentir le —, ունել նչմարանս, կասկած հերետութեան. նէնէչլուպէրլըն օլմէ։

Conter des fagots, բայաղել. բարբանչել. մորա բանս նօսել. նավ չէ նէրնէ նէ֊պէս պէհ֊պէս պերճհնէրէ։

Fagotage, ֆաղօթաժ, որ. կապելն խրձուն. 2. փայտ ի կապել խրձուն. 3. բարբանչանք. չաղափոփութիւն. պերնէլն պօզլամ. 2. պերնէլ օգուն նօս. 3. հերչէ. նավ պերչ

Se —, ȝ· զայրանալ· խոժոռել· գժկամիակ լինել· զչարել· տրտմել· ահարեկանիլ· բռնկիլ· բարկանալ· ցասնուլ· հանդիմանիլ· ամաչել· հանդիմանիլ· ամաչել· ամաչեցուցանել· ամաչեցուցանել· ամաչեցուցան

Fabrique, ֆ-ա-բ-ր-իք, իդ. ա-ր-ուեստանոց. գործանոց. 2. ին-չք, մուրք, զարդք (եկե-ղեցւոյ). 3. չինուած. չինու-ի-ր-ի-ւն. 4. կազմուած. յօրի-նումն. գործած. ի-ե-ր-ի-ա-կ. ֆ-ա-բ-ր-իք-ա. 2. (ի-ի-կ-ի) իւ-ա-ր-ը, ի-ե-ի-ի-ա-կ-ա. 3. խ-ա-ի-ա. ա-ի-ա. 4. խ-ա-ի. ի-ւ-ի-ի.

Fabriquer, ֆ-ա-բ-ր-իք, ն. չի-նել. կազմել. կանգնել. յօրի-նել. հարտարապետել. 2. հնա-րել. հարտարել. յօրինել. նեն-գ-ա-թ-ի-ա-մ-ի. խ-ա-ի-ա-ի. ֆ-ա-ր-ի-ա-ի. իւ-լ-ե-ի-ի. 2. ա-ի-ի-ի-ի չէ-յ խ-ա-ի-ա-ի. ա-յ-ա-ա-ր-ի-ա-ի. ա-ի-ա-ի.

Fabulateur, ֆ-ա-ի-ւ-ա-ր-ե-ա-ր. առասպելարկու. առաս-պելախօս. մ-ե-ւ-ի.

Fabuleusement, ֆ-ա-ի-ւ-լ-ե-ա-ի-ա-պ. ի. առասպելօք. առասպելախառն. մ-ե-ւ-ի-ա-պ. մ-ե-ւ-լ-ա-ր.

Fabuleux, euse, ֆ-ա-ի-ւ-լ-ե-ա, ե-ա-ի. առասպելա-կան. առասպելաց. առաս-պելախառն. առասպ-ե-ա-ի. ա-ա-պ-ա-ի. դի-ւ-ց-ա-բ-ա-կ-ա-ն. մ-ե-ւ-լ-ի. մ-ե-ւ-ի. մ-ե-ւ-ա-ի-ի. մ-լ-ի-ա-ր.

Fabuliser, ֆ-ա-ի-ւ-լ-ի-ի. ն. առասպելս ի ներբս խառնել. առասպելս յօդել. մ-ե-ւ-լ-ե-ր ֆ-ա-ի-ա-ի, ա-ի-ա-ի.

Fabuliste, ֆ-ա-ի-ւ-լ-ե-ի-ի. ա-ր. առասպելախօս. առասպել-արկու. մ-ե-ւ-լ-ի. մ-ե-ւ-ի-ա-ի ե-ա-ի-ա.

Façade, ֆ-ա-ա-ի. իդ. ե-ր-ե-ա-ր, ճակատ չինուածոց. ե-ա-ի-ա- ի-ի-ա-ի.

Face, ֆ-ա-, իդ. ե-ր-ե-ա-ր. դէմք. 2. ճակատ, առաջա-կողմն չինուածոց. 3. հան-գ-ա-ա-ի-ա-ր. պայման. կերպա-ր-ա-ի-ա-ր (իրաց). 4. վերին երես ա-ի-ա-ի-ա-ր (ջուրց). ի-ի-ա. չ-ի-ի-ի. 2. ա-ի-ա-ի-ա-ի. 3. հա-լ. ա-հ-վ-ա-լ. ի-ե-ֆ-ի-ի-ի-ի. 4. ե-ա-ի ի-ի-ա-ի. ե-ա-ի:

A la — de, առաջի երեսաց. յանդիման. ե-ա-ի-ա-ի-ա-ի.

En —, ի. յերեսս. յանդի-ման. հանդէպ. ի-ի-ա-ի-ա-ի. ե-ա-ի-ա-ի-ա-ի. ֆ-ո-ւ-ր-ե-ր-ա-ի-ա-ի.

De —, ի. յերեսաց կողմա-նէ. յառաջոյ կուաք. ե-ա-ի-ր-ա-ֆ-ա-ա-ի.

— à —, դէմ յանդիման. ի-ի-ա ա-ի ի-ի-ա.

De prime —, առնդէն ի ա-կ-գ-ա-ա-ի. առանդինի ա-ե-ա-ա-ի-ա-ի. ի-ի ի-ա-ի-ի-ա. ի-ի ի-ե-ր-ի-ա-ա-ի-ա-ի.

Faire —, յայել. ունել. յայե-ց-ա-ե-ա հանդէպ. կալ. ճակա-ա-ա. ճակատ. 2. ճակատել. գ-ի-ա-գ-ր-ա-ե-ի-ի. գդէմ ունել. պ-ա-ֆ-ա-ի. ի-ե-լ-ե-ֆ-ֆ-ի-ա. ի-ի-ա ա-ի ի-ի-ա. ֆ-ո-ւ-ր-ե-ր-ա-ի-ա-ի. 2. պ-ա-յ-ա-ա-ի-ա-ի. ֆ-ո-ւ-ր-ե-ր-ա-ի-ա-ի.

Faire volte—, այսրէն յետս դարձեալ զդէմ ունել. ի-ե-ի ա-ե-ի-ա-ի ե-ո-ւ-ր-ե-ա-ի-ա-ի.

Facé, ֆ-ա-ե, ա-ի. Homme bien —, այր բարեդէմ գե-ղ-ե-ցիկ երեսաք. ե-ի-ր-ե-ա-ի ի-ե-ր-ի-ա-ի ի-ի-ա-ի-ա-ի ա-ի-ա-ի-ա-ի.

Facétie, ֆ-ա-ե-ի-ի, իդ. ծաղու-բանք. կատակ. խեղկատա-կ-ու-թ-ի-ւն. լ-ր-ի-ֆ-ի-ի. ֆ-ա-ե-ո-ւ-ր-ե-ի-ա-ի.

Facétieusement, ֆ-ա-ե-ի-ե-ա-ղ-ա-մ-ի, ի. ծաղու-ի. զ-ա-ա-ր-ճ-ա-լ-ի-ց բանիւք. խ-ա-ղ-ա-ւ. ֆ-ա-ե-ա-ր-ե-ա-ի-ի. ի-ա-ֆ-ի ա-ի-ր ի-ա-ր-ղ ի-ի-ա.

Facétieux, euse, ֆ-ա-ե-ի-ե-ա, ե-ա-ի. ա-ի. զ-ո-ւ-ա-ր-ճ-ա-լ-ի-ց. կա-ա-ա-կ-ա-ե-ա-ա. ծ-ա-ղ-ր-ա-ծ-ա. (բանք, իրք). լ-ր-ի-ֆ-ի-ի. չ-ա-ե-ա-ճ-ը. ի-ա-լ-ե-ր-ե-ա-ի-ա. ի-ա-ֆ-ա-ի.

Facette, ֆ-ա-ե-ի, իդ. ե-ր-ե-ա-ր փ-ո-ր-ր-ի-կ. ն-ի-ա-ա. ա-ն-կ-ի-ւ-ն-ա-ա-ր ե-ր-ե-ա-ր (սահ-ա-ն-ց պ-ա-ա-ա-ա-կ-ա-ն-ա-ց). ֆ-ա-ե-ի-ա.

Facetter, ֆ-ա-ե-ի-ե, ն. ա-ն-կ-ի-ւ-ն ա-ն-կ-ի-ւ-ն-ա գ-ո-ր-ծ-ե-լ. հ-ա-ա-ա-ն-ի-լ, յ-ղ-կ-ե-լ ն-ի-ա-ա-ա ն-ի-ա-ա. ֆ-ա-ե-ի-ե-ը ե-ի-ֆ-ի. ֆ-ա-ե-ի-ի-ա ի-լ-ի-ֆ-ի.

Fâcher, ֆ-ա-լ-ի, ն. գ-ա-յ-ր-ա-ց-ա-ե-ց-ա-ն-ե-լ. վ-շ-ա-ա-ց-ա-ե-ց-ա-ն-ե-լ. ա-պ-ո-ի-ա-ց-ա-ե-ց-ա-ն-ե-լ. ե-ա-ե-ի-լ-ի-ա-ի-ի-ֆ-ի. ի-ե-ի-ի-ի-ֆ-ի. ի-ա-ի-ի-ֆ-ի.

պերճանք. ուժգին ուրախանք զբօսանք. զուարճանք։

Extrêmement, ածական, ած. կատարի. անհնարին. մեծապէս. գեր. հատուկեն ինչ. էգրան. զոյնի. զոյնէ ի՝ զոյն։

Extrême-onction, ածական-օծում, էգ. վերջին օծում. հոգեհոգի է՝ ու ծիսք։

Extremis (in), ին ածական-ին, ած. ի յետին պահու կեանց. ի մահու մահճում. ուժ ներգործութիւն. ճան չէ՝ էլ չէ։

Extrémité, ածական-ութիւն, էգ. ծայր. 2. յետին թշուառութիւն. ապէտք. 3. օրհաս. յետին պահ. վերջին տագնապ. ահ. 2. ուժ գործելոյ ընդ՝ երից. ներքին. 3. կճիռ. ուժ տառի. ուժ նեղութ։

Extrinsèque, ածական-ական, ած. արտաքին. յարտաքին պատճառաց. խորին. փիլիսոփայ։

Valeur —, արտաքին գինք (պահեկանաց). ոչ ինչին իմիտ պարտի գոյութիւն։

Exubérance, եռանալութիւն, էգ. յորդութիւն. առատութիւն. գոլորշի. չափազանցութիւն։

Exubérant, ante, եռանալ, անց, ած. յորդ. առատորդ. անչափ. պօռ. գեր ըմպ. ջիւղ. ալիրք։

Exulcération, եռանալոտութիւն, էգ. գոյանալն վիրաց. խոցոտիլն. կեզ. վէրք. խոց, իրին պատճառմամբ։

Exulcérer, եռանալոտել, ն. վէրս, կեղ գոյացուցանել. խոցոտիլ. խոց գեղձ իրիք։

Exultation, եռանալութիւն, էգ. ցնծութիւն. ընդունելութ։

Exulter, եռանալ, ընդ ցնծալ. ըմպ սիրելոյ. ընդ օրհնել։

Ex-voto, ածական-ձոյլ, ած. պատկեր ոսկեայ նուիրատուլ. նուէր ոսկի. ոհմ օրհնել ետուիչ, գիտելի։

F.

Fa, ֆա, արտ. չորրորդ նշանն երաժշտական. ծանօթ գիր ներգին։

Fable, ֆապլէ, էգ. առասպել. առակ. 2. առասպելութիւն. առասպել. 3. գիւցազրանութիւն. առասպելացրանութիւն. ոգեղէն. ֆըռնէ. 2. խաղ. ծաղր. գրոյ հիւթ. 3. իմացիր պերճանք. ի լուն գործ ընդ ծաղր։

Être la — de tout le monde, լինել առակ ընչաւակի աշխարհացուն. գրեթէ ամէն մարդ օրմէ ծաղր. գիւրաբերք գրոյ։

Fabler, ֆապլէ, ն. առասպել արկանել. ոգեղէնիլ գրոյ, խաղալ։

Fabliau, ֆապլիօ, արտ. առասպել հին չափով բանիւք յօրինեալ. առասպելախառն գրուցք. ֆռնգրէլի ծաղր։

Fablier, ֆապլիէ, արտ. գիրք առասպելաց. 2. առասպելագիր. առասպելարկու. ոգեղէն գրիչ. 2. ոգեղէն ըմբռիչ։

Fabricant, ֆապրիգան, արտ. ձարտարապետ. արուեստագործ. գործ. գործատէր. տէր արուեստանոցի իրիք. արտագործ. գրչագործ. ֆապրիգացը. առուտր. խանութ. (ֆառմաժ, ըսհա) էլլեգիմի։

Fabricateur, ֆապրիգատէօր, արտ. յօրինիչ (առասպելաց, մեքենայից, առասպելագրաց). (ֆալս, ոչինչ, ընդհանուր, խաբեն) խաբեայ. առհասարակ։

Fabrication, ֆապրիգասիօն, էգ. յօրինուած. յօրինուածք. ձարտարապետութիւն. կերտուածք. էլլեգիմ. խաբէութ։

Fabricien, Fabricier, ի պ. Marguillier.

Extractif, ive, է֊ստրաֆ֊տիֆ, իվ, ած֊ ձգիչ արտաքս֊անկայուն֊ չբերաբաշխ֊ ի֊բնիւրեան֊ էակին։

Extraction, է֊ստրակ֊սիօն, իէ֊ հանելն֊ անկատելն֊ գաստանելն֊ 2֊ հանելն արմատ (չորեքկոսի֊ ի գրահաշուի)֊ 3֊ տոհմ֊ ազգ֊ սկիզբն֊ ընտրմս֊ այրմս֊ ի֊բիւրեան֊ 2֊ ի֊բիւհ֊ն֊լի ծեղր֊ 3֊ առլ֊ օյ֊ նեռեզ։

Extradition, է֊ստրատ֊իսիօն, իէ֊ աւանդելն զկալաստաւորն ի ձեռն բնիկ տեառն կամ գաստաւորի֊ ըմբ մահ֊պատսս առլ֊ տակիլնե բիւ֊ լիս֊ երեսի։

Extrados, է֊ստրատոս, ար֊ արտաքին կողնի կամարի֊ վերին երեսք գմբեթատց֊ ի֊մերին ի֊ն բնտրեը֊ ե֊ռդպինեն տիւ ի֊ս֊լե֊։

Extraire, է֊ստրէ֊ր, ռ֊ հանել֊ մղել֊ 2֊ քաղել֊ ծայրաքաղ առնել֊ համաստատել֊ 3֊ հանել արմատ (չորեքկոսի֊ ի գրահաշուի)֊ չբերաբաշխ֊ ի֊բիւրեամ ե֊բնիւ֊ 2֊ ի֊ծածկոյթ֊ ե֊նմել ե֊բնիւ֊ 3֊ ի֊բիւհ֊ն֊լի ծեղր ե֊բնիւ֊։

Extrait, է֊ստրէ֊, ար֊ հիւթի մղեալ֊ մուղ֊ 2֊ քաղուած֊ ի֊ս֊լատ֊ 3֊ կեմել։

Extrajudiciaire, է֊ստրաժիւտիսիէ֊ր֊, ած֊ արտաքոյ դատաստանի֊ ընդիմիսեն ի֊ս֊բիւ։

Extraordinaire, է֊ստրաօ֊րտինէ֊ր֊, ած֊ արտաքոյ կարգի֊ օտարոտի֊ նորաձևական֊ անսովորական֊ ֆէվզի ել ոտի֊ ոտեկ֊սեն ի֊ս֊բիւ։ օրոնըզ֊ ոճիդ։ —, ար֊ արտաքոյ կարգի ինչ֊ ծախք֊ տուրք֊ 2֊ ի֊ճերի արտաքոյ կարգի֊ յատկութեամ֊ ոտեկ֊սեն ի֊ս֊լ֊ ըմբ ակ֊ ֆէվզի ել ոտի ֆ֊ուրնի֊ վերի֊ 2֊ ոտեկ֊սեն ի֊ս֊բիւ վերնկեն ի֊ս֊լեմ ի֊ս֊լ֊ ի֊ս֊լ֊։

Procédure —, պ֊ռոսէտիւռ֊ յանդգնութեամ֊ պատժապարսիդ֊ի֊ս֊բիւ֊ ի֊ն֊ի֊ն֊ի֊ս֊լ֊։

Extraordinairement, է֊ստրաօ֊րտինէ֊ր֊ման֊, ած֊ արտաքոյ կարգի֊ նորօրինակաց֊ գոյնս֊ կարի մեծ֊ ոտեկ֊սեն ի֊ս֊բիւ֊ ի֊ս֊լ֊ ի֊ս֊լ֊ ի֊ս֊լ֊։

Extravagamment, է֊ստրավաղամ֊, ած֊ անհեգեգս֊ անճահս֊ ի֊ս֊լ֊ ի֊ս֊լ֊ ի֊ս֊լ֊։

Extravagance, է֊ստրավաղ֊անս֊, իէ֊ անմտութիւն֊ խօսութիւն֊ պղանգակութիւն֊ անպատեհութիւն֊ ի֊ն֊ի֊ն֊ի֊ս֊լ֊ ի֊ս֊լ֊։

Extravagant, ante, է֊ստրավաղամ֊, ած֊ պղանգակ֊ անհանճար֊ խօ֊լ֊ օտարոտի֊ անհեգեգ֊ ընտրական֊ օրոնըզ֊ տիւնեն֊ ավ֊լ֊ ի֊ս֊լ֊ ի֊ս֊լ֊։

Extravagante, է֊ստրավաղանթ֊, իէ֊ վատաբանդիք֊ սահմանադրութիւնք ինչ քահանայապետաց ժողովեալք եւ յաւելեալք ի վերայ կանոնական իրաւանց֊ ի֊ն֊ի֊ն֊ի֊ս֊լ֊ ի֊ս֊լ֊ ի֊ս֊լ֊։

Extravaguer, է֊ստրավաղ֊ի֊, ռ֊ գանգատիլ֊ բարբանչիլ֊ քանդագուրիլ֊ գառանցիլ֊ ոյնբելմոտ֊ խովի ոեոյնիսե֊ ոեննիսե֊։

Extravasation, է֊ստրավազոսիօն, իէ֊ վերջն֊ հիւթոց արտաքս֊ ի֊ն֊ի֊ս֊լ֊ ի֊ս֊լ֊ ի֊ս֊լ֊։

Extravaser (s'), ս֊'է֊ստրավազ֊ի֊, յ֊ զերանել֊ յոգնել֊ ի֊ն֊ի֊ս֊լ֊ ի֊ս֊լ֊ ի֊ս֊լ֊։

Extrême, է֊ստրէ֊մ, ած֊ յետին֊ վերջին֊ սաստիկ֊ անչափ֊ անհնարին֊ ան֊ ի֊ն֊ ի֊ն֊ ի֊ն֊ ի֊ն֊ ի֊ն֊։

—, ար֊ ծայր֊ վերջին ծագ֊ ընդդիմակ ծայր֊ առ֊ ոճ

Extensif, ive, ած. տարածիչ (գործունեություն). ընդարձակ, ընդարձակություն։

Extension, ած. տարածություն. ձգում. երկայնություն. երկայնություն. 2. ամուր. ընդարձակություն. 3. ընդարձակելի գիծ (մանին). տարածություն. ընդարձակ միտք. խոյզմ. ներքին. տարածություն. 2. (հիւանդութեան) ցաւագին. խղճալի. 3. (ցաւ լուծելու) ներկելը մասնագէտ։

Exténuation, ած. անհնարին տկարություն. ծերություն. 2. նուազացանելի (գլանացաւ). նուազություն. փոքրանալը. 2. (գործողութեան) խոչընդոտիլ, ուշանալ։

Extenuer, ած. ծերանալ. տկարացուցանել. 2. նուազեցուցանել. լայնացնել. խոչընդոտել. 2. տկարանալ. փոխանցել։

Extérieur, ած. արտաքին. փոքրագէտ. խորհուրդ։ —, ած. արտաքին. արտաքին կերպարանք. երեսք. 2. տարաշխարհ. օտար երկիր. փոքրացած. ներքին. վերնակ. հրամանի խորհրդակ։ **A l'—**, գ. արտաքուստ. լարտաքին. տարբեր ըստ երևութի։

Extérieurement, ած. արտաքուստ. արտաքոյ. փոքրաբար. տարբերին։

Exterminateur, ած. ոչնչացնող. ջնջիչ. խօս. ընկնէի խորհուրդ։

Extermination, ած. ոչնչացում. տարածում. ազգահատություն. խօս. ընկնէի երիտ. վերածին. վերանալ. վերջ. խնդիր։

Exterminer, ած. տարածիչ. ն. տարածել. բնաջինջ տա-

նել. 2. անհետանալ. ապստամբել. ծօղ ընկերք. փոխանցել. 2. ճնշարինի ներքին հարստութեան. նեղել ընդդէմ ընկերի։

Externat, ած. գպրոց արտաքին աշակերտաց. կից ներքին աշակերտաց հետ։

Externe, ած. արտաքին. փոքրագէտ։ —, ած. ներքին աշակերտ. աշակերտ որ չունի առանձին բնակություն ի գպրոցի. ընկերոջ նուաճ ընկերոջ ներքին աշակերտ։

Extinction, ած. չնջություն. 2. ջնջում. երջանում. գադարում. 3. ապստամբություն (ցեղի). անհետանալ. անհետ. 2. խղճալ. անկում. անկանիլ. փոխանցում. ներքին. 3. ցաւ (ներքինին) ընկերանալ, ընդհարում։

Extirpateur, ած. խլիչ. ջնջիչ. փոխանցող ընդհարող. փոխանցող։

Extirpation, ած. հատուածք ի բաց (գլխատում). 2. ջնջում. կտրատում. խլություն (մատրաստեղծանց). փոխանց ընդհարում. 2. (ցաւ խոցոյ) փոխանցումը փոխանցել։

Extirper, ած. արմատապէս խլել. խլել. ջնջել. 3. անձեռնասանել. փոխանցանել ծօղ. խղճալ, ծօղ խղճալ. 2. ցաւ նուաճ ընդհարել։

Extorquer, ած. կորզել. խլել. հանել բռնի. ընդմէջ. ընդհարում. ծօղ հարստահարել. տարածել. ստորագրել։

Extorsion, ած. յափշտակություն. հարստահարություն. ցաւ ոսկի արծաթ։

Extra, ած. ընդ. ի տարաբաժ կորզել. ցաւ ևս ոտք ցաւ։

գական . [illegible] . [illegible] . [illegible] :

Expression , է֊քս֊է֊ս[illegible]ի , ից . մղելը . քաշելը . ճմլուածք . 2 . յայտարարութիւն . նկարագիր . նշանակ . 3 . ասացած . պայման բանից . խօսք . ոգեմաղթ . 2 . [illegible] . [illegible] . [illegible] . 3 . [illegible] :

Exprimable, է֊քս֊[illegible] , ից . հառնելի . դիւրին ի մեկնել . [illegible] :

Exprimer , է֊քս֊[illegible] , ն . քաշել . մղել . ճնշել . 2 . մեկնել . նշանակել . յայտ առնել . յայտնել . յանդիման կացուցանել . ոգեմաղթ . [illegible] . 2 . [illegible] :

Exprofesso , է֊քս֊օֆէս֊ , ադ . իբրեւ ի պաշտամանէ . իբրեւ տեղեակ ոք առանձինն մտագրութեամբ . խնամով . բազում հաւատուած . վստահ . [illegible] :

Expropriation , է֊քս֊[illegible] , ից . հանելը , սեփականացուցանելը ի ստացուածոյ իմեքէ :

Exproprier , է֊քս֊օփ֊է , ն . հանել , սեփականացուցանել ի ստացուածոյ իմեքէ :

Expulser , է֊քս֊[illegible] , ն . մերժել . հալածել . [illegible] :

Expulsif, ive, է֊քս֊[illegible] , իվ , ից . մղիչ (դեղ) . արտաքսիչ . վտարական . [illegible] :

Expulsion, է֊քս֊[illegible] , ից . մերժումն . մղելն . վտանումն . հալածելն . [illegible] :

Expurgation , ս . Émersion. 2 . ս . Excuse.

Expurgatoire , է֊քս֊[illegible] , ից . Index [illegible] , ցանկ գրոց մաքրելոց . ցանկ գրոց արգելելոց . ի գահա-

նապետէ մինչեւ ստորիկին . [illegible] . [illegible] :

Exquis, ise, է֊քս֊կի , իզ , ից . ընտիր . պատուական . ազնուագոյն . նշան . ալ . [illegible] :

Exsuccion , է֊քս֊[illegible] , ից . ծծելն , խմելն , ձգելն (պհիւմա) . [illegible] . [illegible] :

Exsudation , է֊քս֊[illegible] , ից . քրտնութիւն . [illegible] :

Exsuder , է֊քս֊[illegible] , ն . հնչել . [illegible] . քրտնել . [illegible] :

Extant, ante, է֊քս֊[illegible] , ից , ադ . գոյ . [illegible] . որ կայի ի բնէ . ալեւ . այնէն [illegible] :

Extase, է֊քս֊[illegible] , ից . վարմացումն . յափշտակութիւն մտաց . հիացումն . ափշութիւն . հայրեր . հայրան ալեաց . [illegible] :

Extasier (s), ս՝է֊քս֊[illegible] , ց . ի զարմացման լինել . յափշտակել մտաց . յափշտութիւն անկանել . հայրան ալ [illegible] :

Extatique, է֊քս֊[illegible] , ից . հիացական . ափշութեան . լինել ի յափշտակութենէ մտաց . հայրանք . [illegible] :

Extenseur , է֊քս֊[illegible] , ից . երկայնիչ , ձգիչ (մկանք) . [illegible] :

Extensibilité, է֊քս֊[illegible] , ից . ձգականութիւն . [illegible] :

Extensible , է֊քս֊[illegible] , ից . տարած . տարածական . ձգական . [illegible] :

(օրմանը) ֆօ֊ֆէ֊ · (ըՆՖՊԼՒՒ֊) ԷՂԼՒՒ֊ · (Ֆ֊ֆէ֊) ԸՀՓ֊ֆէ֊ ·

Explorateur, ֆ֊֊ՊԼ֊֊֊ֆէ֊֊ · ա֊ · լ֊ուն֊ · ա֊ՂԼ֊ֆ֊֊ Հ֊ֆ֊ՓՈ֊ · ՂՀ֊ՂՊ֊֊ · Տ֊֊֊֊֊ ·

Exploration, ֆ֊֊ՊԼ֊֊֊ֆ֊ՂՊ֊ Ն֊ · գՊ֊֊ուՓ֊ՊՆ · լ֊ուն֊ա֊֊ ՓՊ֊ուն · ՂՀ֊ՂՊ֊֊Ն֊֊֊ · Տ֊֊֊֊֊ Ն֊֊֊ ·

Explorer, ֆ֊֊ՊԼ֊֊ · Ն֊ · լ֊ուն֊ա֊Ն֊ · ք֊ՊՆՆ֊Ն · ՂՀ֊ՂՊ֊֊Ն֊֊ · Տ֊֊֊֊֊ Ն֊֊֊ · ֆ֊֊ՊԼ֊֊ · ֆ֊ՂՊ֊֊ ·

Explosion, ֆ֊֊ՊԼ֊ՂՀ֊ · Ն֊ · Ղ֊ա֊ՊուՆ · բա֊ՓՊուՆ · Տ֊ՂՓ֊ՓՊուՆ · պ֊ՂՓ֊ՓՊուՆ · Ղ֊֊ՓՊ֊֊ · ֆ֊ՊԼ֊֊֊ · Ղ֊ՊԼ֊֊֊ ·

Exportation, ֆ֊֊֊ՓՈ֊֊֊ՂՀ֊ · Ն֊֊ · Հ֊֊ՈՒ֊ՓՊ (վ֊֊Ճ֊֊֊Ճ֊) · ա֊֊ՈՒՆ֊ՊՆ պ֊ՂՂ֊ՈՒ֊ (գվ֊֊Ճ֊֊֊Ճ֊) · վ֊֊Ճ֊֊֊Ճ֊Հ֊֊ՈՒ֊ՓՊուՆ · (Ռ֊֊ Ղ֊֊ՐԸ) պ֊ԼՖ֊ ֆ֊ՐՊ֊֊֊ՊՆ Ն֊֊֊ ՈՒ֊֊֊ՐՈ֊ · Ն֊֊֊֊֊֊ Ն֊֊֊֊֊֊ Ն֊֊֊֊֊֊ ·

Exporter, ֆ֊֊֊ՓՈ֊֊֊ · Ն֊ · Հ֊֊ՈՒԼ ա֊֊֊֊֊֊ Ի ա֊ԵՐ֊֊֊ ֊ՓՊուՆԼ, ա֊֊ՈՒԼ պ֊ՂՂ֊ՈՒ֊ (գվ֊֊Ճ֊֊֊Ճ֊) · ՈՒ֊ՐԸ ֆ֊ՐՊ֊ԼԵՐՊՆ (վ֊֊Ղ) Ն֊ՈՒՈ֊֊ՐՊ֊֊ · Ն֊֊֊֊֊֊ Ն֊֊֊֊֊֊ Ն֊֊֊֊֊֊ ·

Exports, ֆ֊֊֊ՓՈ֊֊֊ · ա֊ · յ֊֊ վ֊֊Ճ֊֊֊Ճ֊ ա֊֊֊֊֊֊ Հ֊֊ՈՒԼ֊ՔԸ · ՈՒ֊ՐԸ ֆ֊ՐՊ֊ԼԵՐՊՆ Ն֊֊֊֊֊֊ Ն֊֊֊֊֊֊ Ն֊֊֊֊֊֊ Ղ֊֊ՐԸ ·

Exposant, ante, ֆ֊֊ՊՓ֊֊֊ · ՈՒ֊֊, ՈՒ֊֊ · ԽՈՂՐ֊֊ · ա֊ՂԼ֊ՐՈ֊֊֊ Ղ֊֊ · 2 · ՐՐ գՆԼ գվ֊֊Ճ֊֊֊Ճ֊ Ի֊ՐԸ Հ֊֊֊֊֊֊֊֊ Ի ա֊֊ Հ֊֊֊֊֊֊֊֊ · 3 · ֆ֊֊֊ Ղ֊֊֊֊֊֊ (ՐՈ֊) · ՈՒ֊ՐԸ ֆ֊֊֊֊֊֊ · ա֊ՂՐ֊֊֊Հ֊֊ Ի֊ՐԸ Ն֊֊֊֊֊֊ · 2 · ՈՒ֊֊֊֊֊֊ Ի֊ՐԸ Ն֊֊֊֊֊֊ · 3 · ֆ֊֊֊֊֊֊ · ՈՒ֊֊֊֊֊֊ Ն֊֊֊֊֊֊ · ՈՒ֊֊֊֊֊֊ Ն֊֊֊֊֊֊ ·

Exposé, ֆ֊֊ՊՓ֊֊֊ · ա֊ · գՈ֊֊ՈՒ֊ՓՊուՆ · Ի֊֊ՈՒ֊ · Հ֊֊ՈՒ֊֊ · Ն֊֊֊֊֊֊ Ն֊֊֊֊֊֊ Ն֊֊֊֊֊֊ ·

Expeser, ֆ֊֊ՊՓ֊֊, Ն · գՆԼ ա֊֊֊֊֊֊ , ա֊֊ՈՒԼ · Ի ա֊ԵՐ Հ֊֊ՈՒԼ · Ի֊֊ՈՒ֊ · ա֊ՓԼ Ի Հ֊֊ՈՒ֊Ն֊ · 2 · ՄԼ֊ՆԼ · Ի֊֊ՈՒ֊ՈՒԼ · գՈ֊֊ՈՒ֊ · 3 · գՆԼ Ի վ֊֊ՈՒ֊ · ա֊ՐԿ֊֊ՈՒԼ Ի վ֊֊ՈՒ֊ · ֆ֊ · ՐՆ֊ՔՔ֊ · 5 · Ի֊֊ՈՒ֊ · Ի֊֊ՈՒ֊ · Ի֊֊ՈՒ֊

ձեալ. ճան չեւիչեւն. եօլչեչ, պոլմայա, սեօնմեչե եաբեն։

Expiration, եւ-բէ-աթիօն, էթ. տուր ընդդմ. չնչելն. չռնչ. 2. ժամանակիւմ. կատարած. վախճան. 3. չոգի. օդ. եւ-բէ. 2. վախ. ոճ. եռնմ. 3. պոռչա։

Expirer, եւ-բի-բէ, ե. փչել գոդի. վախճանել. 2. նուաղել. չիջանել. 3. կատարել. հասանել ի կատար. յանգ էլանել. եօլչե. 2. եւ-իլ մե. սեօնմե. 3. պիմե. բառմ օլմաք։

— l'air, չնչել. տալ գչուչ. օղլաբ. նեֆես վերմե։

Explétif, ive, եւ-բլե-թիֆ, իվ. ած. (բառ.) առ. զարդուե եգեալ. յաւելադիր. (սեօզ ըհեւ-բէ-թ էլէն լ-ֆէչ) գոն-զմի նեօթ պչիբ։

Explicable, եւ-բլի-գաբլ. ած. մեկնելի. դիւրին ի մեկնել. հանա վերիլեր. ըհեֆ-իրէ գոմմեն։

Explicateur, եւ-բլի-գաթէօր, ար. մեկնիչ. իրաց ի տեսիլ եգելոց. վեօրմե էլէն օրնայ գեօռելեն հաբարելէրին ըհեֆ-իրմէկ։

Explicatif, ive, եւ-բլի-գաթիֆ, իվ. ած. մեկնիչ. հանա իւրմէկ. գ-ֆէ-ներ։

Explication, եւ-բլի-գեյշըն, էթ. մեկնութիւն. հանա ըհեֆ-նե։

Explicite, եւ-բլի-սիթ, ած. յայտնի. մեկին. ալէնեար. այան. ալէթ։

Explicitement, եւ-բլի-սիթ-մէն, մ. յայտնապէս. մեկնաբար. ալէնեարբ. ալէթգոն։

Expliquer, եւ-բլի-գէ, ե. մեկնել. 2. թարգմանել. 3. ուսուցանել. յուցանել. յայտ առնել. հանա վերմե. ըհեֆ-ներ եմմե. 3. ըհեբէմե եմմե. 3. եօշբեմմե. վեօրմեյե գեմմե. ինձոմ ըհեֆ-նե. անլըմմե։

Exploit, եւ-բլուա, ար. առ-րութիւն. քայուեհեան. նաւատակութիւն. երեւելի եւ-րեւելի գործք. 2. կատարած պատասխան. պատասխարհ. կոչումն յատկան. աղդարարութիւն. գ-հերհանլըք. չըխլըմ. ֆէ-հմե. 2. ծաբռաչլըք. գ-հ-չէր գավխիմ. վերհոմ գա-վխմ եմմե։

Exploitable, եւ-բլուա-պաւլը. ած. զոր մարթի է գործել եւ վաճառել. դատաստանաւոր. 2. չահարեր. (երկիր) զոր մարթ է վարել ի չահ. վերան պոպ օլ-մա-դիկներ. 2. գեհֆ-իրլը. վեր եմ էլէ-մէլ-մէդիկներ։

Exploitant, եւ-բլուա-թան, ար. կանանաւորակաց. պատասխար. առեվտակաց. հրամանակատար. հ-հերհմե չալա-չը. գ-բաբռ-մէկ կեօրե-րեն։

Exploitation, եւ-բլուա-թեյշըն, էթ. վարուն. վայելումն. վայելուած. չահրհ-կալութիւն. գեհֆ-իրմ էմ գ-ալմա. վեր ըհեֆ-ներ։

— d'une mine, բաւադրու-ծութիւն. սկզբնէն հանած գոյս. հարկն ալէնմա։

— des bois, հասուն ան-ասուած կամ իրաւունք հասա-նելոյ գանասուս. օրման վե-մը եօրօ օրման վեմն հաբեր։

Exploiter, եւ-բլուա-թէ, ե. գործել գործս քայաւ-թեան. վճարել գործս եւ-րեւելիս (ասի ընդ խաղ). 3. կատարել. վարել զպաշտօն վարդապետի. գ-հերհանլըք եմմե. 2. գ-բաբռ-մէկ վեր-մե. լաաչլըք գեհֆ-իրմէկ-ըհեն ըհբռ եմմե։

—, ե. վարել ի չահ. յօգուտ ի կիր արկանել. վայելել. հատանել (ծառաստան). գոր-ծել, վարել, մշակել (գեր-կիր). հանել (քրտչականն նիւթ). վեր ըլ-մե գ-ալ-մա-մե. ինձոմ-ըլը ալէթ-մե։

թափառականել. վազվզապակին ի բաց արձակել. 2. հոգալ գկարեւորն. հանդերձել. կապմել. 3. առաքել. յղել. 4. փութիանապակի մեռուցանել. ապականել. ածիլ եղիջ. ոչիչ էիլ չոքոտ գոլ չըքաշմոք. չոքոճոք փոխիգ ալիւրմոք. 2. ինքնիշխանը ներմոք. փծոլմոք. հոգըբլմոք. 3. խօլմոք. կիծոփրմոք. 4. ընչ էօլքրմոք. չոքոտ ահրքեղ կիծոփրմոք։

Expéditeur, ներքիփրէօ, ար. գյուզարկու, առաքիչ վաճառաց. գործիչ. մալ էօլլոյան։

Expéditif, ive, ներքիփրէնֆ. իվ, ած. փոյթի. շտապ. չոքոտ. չոքոտ ալիւրքեն։

Expédition, ներքիփիւսիօն, ին. վաղ կատարութիւն. վճռբելը արագ արագ. 2. առաքութիւն. գյուզարկութիւն վաճառաց. 3. ևրթալութիւն. ճամպ. ժրաքիթիւն. փոյթ. 4. արշաւանք (մարտի, նաւատկան). 5. պատճէն ձեռնարկ գրուած, վաւերական. ալիք էիլ չոքոտ ալիւրմոք. փծոլմոք ալիւրմոք. ընքոչիչ. 2. մալ կիծոփրմոք. ընքոնիչ. 3. ածիլ. չոքոտլոք. գյուրքի. 4. ածֆիր. 5. ուղիղ ընտրուած օրօնմուշ խոհօտ իմաստը ձուռնոյ։

Homme d'—, այր գործոյ. իշխ-ըար, պերճբրիւնի ապտմ։

Expéditions, ին. յտ. նաւատկանի. հրամանաք ճամպով. մաքհակք առաքելիք. գործակ. ընտելի. ընճրիքոմ. ճիշտ։

Expéditionnaire, ներքիփիւսիօնէր, ար. պատրաստիչ, գյուզարկիչ վաճառաց. 2. հոգարքարձոյ առաքելոց ի ճառայ. գործակալ յընդունել կամ ի փութիաղաւցանել գհրամանս յարքունեաց հառատայ. 3. ընդօրինակիչ պարզ ասնական. գրիչ վաւերական պատճենից. գրոշիչ. ալիք գոչընչեան մալ կիծոփրմոք. 2. փոխ ընտրաճըմոք կիծոփրբրկոք ձ-ըտեղիքը ֆայըրան վէրթել. 3. ասըլ եօրնէփոքեն առհասարակ ամենուն ծանօթ։

Expérience, ներքեռիանս. ին. փորձ. առողջապահութիւն. ընճրիոք. վոփոխիլ։

Expérimental, ale, ներքերիմէնթալ, ած. փորձական. փորձիւ. ընճրիոք իլէ օլան. ընճրիոքեյէ գործն։

Expérimenté, ée, ներքերիմէնթէ, ած. փորձեալ. 2. փորձ. հմուտ. ընճրիոք օլմուշ. փէնէնտիչ. 2. փիլտէն. վոփոխիճ։

Expérimenter, ներքերիմէնթէ, դ. փորձել. առողջապահել. ընճրիոք նիմէք. ալնմոք։

Expert, erte, ներքեր, ներթ, ած. վարժ եւ կիրթ. փորձ. առգիակ. փիլտէն. վոփոխիճ. մահիր։

—, ար. քննիչ իրաց ինչ կարգեալ ի դատաստրաց. փոխիրիչ. ընճիրիչ. ընճրիչ նիմէ իլէն գործ օլան փիլէ։

Expertise, ներքերթոզիչ, ին. ստուգութիւն, խուզարկութիւն, զրոյց քննչաց կարգելոց ի դատաստրէ. գործ ընճիրիլէ. փիլճի։

Expiation, ներքիաթիօն, ին. քաւութիւն. 2. գոհ քաւութեան. փոփոխիրի. 3. փիլճիրի գործն։

Expiatoire, ներքիաթուար, ած. քաւութեան. քաւիչ. փոփոխիրիճ տայիր. փոփոխիճիր։

Expier, ներքիէ, դ. քաւել. ի-նահը ընճիճիր նիմէք։

Expilation, ներքիլասիօն, ին. գողութիւն, բարձուածք (յընչից ժառանգաւորեան). գիրծուածք ժառանգաւորեան. փրաօը նոյօ գրուածն գիր ֆայըծը իչ ինէ։

Expirant, ante, ներքիրան, անթ, ած. օրհասական. ոգեվար. մերձ ի մահ. մօտ ի վախճանել. (բոց) առկայ-

Exorbitamment, ել-ը-ա-պա-մ, ած. անհարիր. յանշափս. ի ջիրս. հակառակ ուղղիս.

Exorbitant, ante, ել-ը-ա-պ-ա-ն, անչափ, անհարիր. տարապայման. օրանոցը. հակառակ իրաւացի.

Exorciser, ել-ը-ի-զ-ե, ն. երդմնեցուցանել. հանել, մերժել զդեւն. ազատել ի դիւէ. 2. յարդարել. բանադատել. ճիւն ընդարմանք. ճիւն-ովն խոստովանիմ. խոնարհ պատառք օգնական. 2. տիրապետ-ութ-ան ընձեռնոյ ընծայ.

Exorcisme, ել-ը-ի-զ-մ, ած. երդմնեցուցանելն. հանելն զդեւ. ազատելն ի դիւէ. ի-ան-ան. ճիւն ընդարմանք. խոնարհ-ութիւն.

Exorciste, ել-ը-ի-զ, ած. երդմնեցուցիչ. ճիւն ընդարման. ի-ան-ան. խոնարհ պատառք օգնական.

Exorde, ել-ը-զ, ած. յաւ ասկզբան. սկիզբն. նախակարգ բան. ի-ոյ պ-ա-ր-ա-ն-ը-ն-ը. հանդիսարկու.

Exostose, ել-ը-ս-ո-ս, ի-ի. այտուն ոսկերաց. ի-ի-ս ած-ո-ս.

Exotérique, ել-ը-տ-ե-ր-ի-կ, ած. արտաքին. հրապարակաւ. հասարակաց. գիւրին. ի-ա-ս.

Exotique, ել-ը-տ-ի-կ, ած. եկամուտ. օտար. օտարաչխարհեայ. տարաչխարհիկ. գիւրացան ելից. ի-ա-ն.

Expansible, ի-ա-ն-ի-ե-լ, ած. տարած. տարածական. սփիւռ. ի-ա-ե-լ-ի-ո-ւ-թ-ի-ւն.

Expansif, ive, ի-ա-ն-ի-ֆ, իվ, ած. տարածիչ. սփիւռ. տարած. 2. հաղորդիչ. հաղորդական. ի-ոյ. ի-ա-ե-լ-ի-ո-ւ-թ-ի-ւն.

Expansion, ի-ա-ն-ի-ո-ն, ի-ի. սփռումն, տարածումն (հասանուտ իրաց). ի-ոյ-մ-ե-լ-ո-ւ-մ.

Expatriation, ի-ա-ֆ-ա-ի-ո-ն. ի-ո-ի, ի-ի. մերժումն, տարագրութիւն ի հայրենեաց. լքանելն զհայրենիս. վտանգելն ած-ո-ի, ի-ր-ի-ն-ի-ց. ո-ր-մ. վ-ր-ա-ն-ը-ն ի-ե-ր-ի-ն-ի-ս.

Expatrier, ի-ա-ֆ-ա-ի-ե-լ, ն. ըստ աշխարհ հանել. մերժել ի հայրենի գաւառէն. վտանգել ած-ո-ի. ի-ո-մ-ի-ս.

S—, յ. ի-ո-ղ-ո-ւ-լ զգաւառն հայրենի. վ-ր-ա-ն-ը-ն ի-ե-ր-ի-ն-ի-ս.

Expectant, ի-ա-ի-ե-ք-տ-ո-ւ, ած. որ ունի իրաւունս ապասելոյ պատասխան խիք. ապասող. պ-ի-ւ-կ-ի-ն.

Expectatif, ive, ի-ա-ի-ե-ք-տ-ա-ի-ֆ, իվ, ած. (շնորհ,ք) ապասման, ակնկալութեան. որ այլ իրաւունս ապասելոյ, այն ունելոյ. ո-ր-ո-ք-ա-պ-ե-ա-լ.

Expectation, ի-ա-ի-ե-ք-տ-ա-ի-ո-ն, իե. ապասումն. ակնկալութիւն. պ-ի-ւ-կ-ի-ս. ի-ա-ի.

Expectative, ի-ա-ի-ե-ք-տ-ա-ի-վ, իե. յոյս ապասումն. ի-ա-ի.

Expectorant, ante, ի-ա-ի-ե-ք-տ-ո-ր-ա-ն, ած. (դեղ) մաքրիչ կրծոց կամ մաղասոյ. ի-ո-ի ի-ի-դ-ի-կ-ի-ն ; պ-ե-լ-ը-մ ը-ն-ի-ա-ր-ա-ն.

Expectoration, ի-ա-ի-ե-ք-տ-ո-ր-ա-ի-ո-ն, իե. ընկենուլն արտաքս զմաղասն. մաքրութիւն ի մաղասոյ. պ-ե-լ-ը-մ պ-ո-ի-ս-ը-ի-ս.

Expectorer, ի-ա-ի-ե-ք-տ-ո-ր-ե, ն. արտաքս ընկենուլ, մաքրել զմաղասն. մաքրիլ (զկուրծս) մաղասոյ. պ-ե-լ-ը-մ ը-ն-ի-ա-ր-ա-ն-ի-լ (ի-ո-ի-ն-ի-ն) ի-ե-դ-ի-ս-ի-ս.

Expédient, ի-ա-ի-ե-ի-ե-ն, ած. հայթայթական. հնարք. ելք ազագ. ա-ա-ա-ր. ը-ր-ի.

—, ած. կարեւոր. շահաւէտ. պիտանի. ի գէպ. ելելի. ի-ե-ի-ի-ր. ա-ր-ա-ն-ի. պ-ա-ն-ո-ի-ի.

Expédier, ի-ա-ի-ե-ի-ի, ն. չեպել. փութանակի ի գլուխ հանել. վաղ կատարել. փո-

Exhéréder, եւկսէ-էտէ, ն. *մերժել, հատանել ի ժառանգութենէ. ժլատաբար բնդդէմ կրծդէ, տեսչէ։*

Exhiber, եւկսիպէ, ն. *մատուցանել. յանդիմանի կացուցանել. քննութեան կացուցանել. էպրօվ կրծդէ. հաստատել ինքնիշխրծդէ. ինօրինէրծդէ։*

Exhibition, եւկսիպիսիօն, էֆ. *քննութեան կացուցանելն, յանդիմանելն գմուրհակս յատենի. յանդիմանութիւն. ինքնիշխրծդէ. էպրօվ։*

Exhortation, եւկզօ-տասիօն, էֆ. *խրատ. խրախոյս. յորդորուած. նաւթհոլի. եօչի-տ։*

Exhorter, եւկզօ-տէ, ն. *յորդորել. խրախուսանել. եօչի-լ, զուրկն վէրծդէ։*

Exhumation, եւկսի-մասիօն, էֆ. *հանելն ապտակս ի գերեզմանէ. ռէզուրրեքսիոն ըքի-ըրմա։*

Exhumer, եւկսի-մէ, ն. *հանել ապտակս ի գերեզմանէ. ռէզուրտաս ըքի-ըրմաէ։*

Exigeant, ante, եւկսիժան, անտ, ած. *բազում ինչ խընդրող. պահանջող. ըսէ չէյ իւնէյեն. ինքիզ։*

Exigence, եւկսիժանս, էֆ. *պէտք. պահանջանք. պիտոյք. հարկ. իւնինզ. ինքիզ. հանքն։*

Exiger, եւկսիժէ, ն. *պահանջել. ինքիզ, ինտիզ եւնինզ. ինձաղ եմէ։*

Exigible, եւկսիժիպլ, ած. *պահանջելի. իւնինզիր. ինքիզ օլաճաք։*

Exigu, uë, եւկսիկ, ած. *դժգոն. փոքրիկ. ասլ. ճի-չիկ. փի-չիկ։*

Exiguïté, եւկսիկ-իթէ, էֆ. *սակաւութիւն. նուազութիւն. փոքրկութիւն. ասլըէթ. ճի-չիյէ. փի-չի-կլի-թ։*

Exil, եւկսիլ, տր. *աքսորք. տքսորանք. վտարութիւն. տարագրութիւն. ակնրկան. նէֆի. ակնրկանլը-տ։*

Exile, եւկսիլ, ած. *նուրբ. տկար. ինճէ. չայֆ։*

Exilé, ée, եւկսիլէ, տր. *եւ էֆ. աքսորեալ. տարագիր. ակնրկալ. ակնրկեա։*

Exiler, եւկսիլէ, ն. *տարագիր առնել. աքսորել. ակնրկել. ինքզ վէրծդէ։*

S'—, յ. *ի բաց գնալ. մեկնել. ոչիր եէրտէն չէ-էլըճէ։*

Exilité, եւկսիլիթէ, էֆ. *փոքրկութիւն. անօսրութիւն. տկարութիւն. ինճէլի-լ։ չայֆլի-լ։*

Existant, ante, եւկսիսթան, անտ, ած. *գոյ. ար կայ. գոյաւոր. է. վար. օլան. պուլանան. ճէվճուտ։*

Existence, եւկսիսթանս, էֆ. *գոյութիւն. էութիւն. 2. կեանք. վիճակ. վի-ճա-պ. վարըք. ճէվճա-պէյեն. 2. կօմր. հալ։*

Exister, եւկսիսթէ, ն. *կալ. էանալ. գոյանալ. լինել. գտանիլ ի միջի. պուրճաք. վար օլմաք. ճէվճա-պ օլմաք. պուլունմաք։*

Exode, եւկզօտ, տր. *գիրք ելից. 2. ելք. վերջին մասն հնատէրտական խաղուց Ճառնաց եւ Հառմոնիցն. ոչիր ի-լ խաբրա-ճ. 2. եօթն եօնէնէնչիր վի ըմմալըրըն վոխրնդոտ ընկօղը օյունուն ան ֆոտը։*

Exoine, եւկզո-ին, էֆ. *մուրհակ կամ վկայական պէր վասն չկարելոյ երեւել յատենի. չերըն-լը- ինճիպէյինէ էպրօվ օլունան ոչիք։*

Exomologèse, եւկզոմ-լօճէզ, էֆ. (*հրատարակաս.*) *խոստովանութիւն, ապաշխարութիւն. իրիբ-ֆ. ընվալ։*

Exophthalmie, եւկզոֆթալ-մի, էֆ. *ուռնուկն, երկաներն աչաց ապտակս ի կապճէն. ինօվ պէր ավ օյունմանան փիլարը ուէ-մ։*

Exorable, եւկզո-ռապլ, ած. *լսող. ընդունող (աղաչանաց). գիշած. բին- ֆոպօլ եարէն. վրհամիլի. բէֆֆոլը։*

նել · փոխարինափոխ · ապար, ռաճի եմիփ ։

Exemption, եկզեմփիոն, ն. ազատութիւն · առանձնինն առաւելութիւն · ազատհարկ · ազատութիւն · ռաճիքութ ։

Exequatur, եկզեքուաթըր, ար · հրաման գործադրութեան · իւ կառավարել իշխանութիւն · 2 · հրաման ընդունելութեան (հիւպատոսաց ի քաղաք մի) · իշխանութիւն առնել գործակալի օտար տերութեան ի կառավարել գիր պատասխանս · ինքս նրին · բռնաճնի վերպին · 2 · պէտ ուրիշ ի խորհրդին ըստհանրապետին վերջին բռնաճնի, բռնաճնիկ ։

Exercer, եկզըռսե, ն · կրթել · վարժել · թեքել · ընդունել · 2 · ի գործ արկանել · կատարել · 3 · փորձել · պէտ · գիր վերպին · ինչիմ եմիփ · 2 · ռաճիքիմ եմիփ · 3 · ինքզինք եմիփ ։

Exercice, եկզըռսիս, ար · կրթութիւն · հրահանգ · վարժք · 2 · կատարութիւն · վարքն · արկանելն ի գործ · 3 · զօրավարժք · կրթութիւն զինուորական · 4 · չարժուն, կրթութիւն մարմնոյ · 5 · պատօն · գործ պատահական · գործ · 6 · ներգործութիւն · վաստակ · աշխատութիւն · 7 · բաժանութիւն · հարկահանութիւն · գիր · ծէրն · ինչիմ · ռաճիքիմ · 2 · ինքս · ինչիմ · 3 · ուժիր ինչիմ · 4 · գործիմ · 5 · իշխանիմ · իշ · 6 · պահիմ · ռաճիքիմ · 7 · ինքնիշխանութիւն ։

Exérèse, եկզեռս, ն · հանելն արտաքս կամ հատանելն ի բաց գաւեղրդ կամ ըղձամսակար մասունս մարգկանէն մարմնոյ · պէտ ինչ ռաճիքիմ ըստ ուղեխիմէն տեխդէքսրս ։

Exergue, եկզեռկ, ար · ուղղի ֆռանսական, ներքնակողմն, առարին անկիսատ ի գրամս · ուսեալ ինչ ֆռանսիս եղէն · ուսուցիչ ռաճիքիմ ։

Exfoliation, եկսֆօլիասիոն, ն · բաժանութիւն, անկումն (ոսկերաց փաեղաց) ի իմիզդանս (ինչինչ) · (ուսուցիչ) ինչիմ եմիփ, ինչինչ ռաճիքիմ ։

Exfolier (s'), սինչսֆօլիե, ն · բաժանել, անկանել (ոսկերաց փաեղաց) իմիզդանս · (ուսուցիչ) ինչիմ եմիփ, ինչինչ ռաճիքիմ ։

Exhalaison, եկսալեզոն, ն · ընդունել արտաքս · գոլորշի · բռնութիւն · ցոլոյնիմ · պահիմ · պահիմ ։

Exhalant, եկսալան, ած · (անօթ) ծխել, բռնիլ, ընդունել արտաքս · պահիմ ընդունիմ · պահիմ ։

Exhalation, եկսալասիոն, ն · ծխելն · բռնութիւն · հանելն գգոլորշիս · պահիմ ընդունիմ · պահիմ ։

Exhaler, եկսալե, ն · ընդունել արտաքս · բռնիլ · ախտել արձակել · 2 · յայտնել · իմաստել (գրաւոյն) · պահիմ ռաճիքիմ · ինչինչ եմիփ · 3 · (խոսքեր) ինչիմ ։

S'—, ն · գոլորշանալ · ցնդել, ցոլանալ · 2 · ի վեր գալ · ի վեր երթալ · փարատիլ · պահիմ ընդունիմ · հանիմ ռաճիքիմ · պահիմ · 2 · օրինիմ ընդհանուր · պէտ օրէն ։

Exhaussement, եկսոսմէն, ար · բարձրութիւն · յաւելուած բարձրութեան · ինչինչ եմիփ · եմիփ ։

Exhausser, եկսոսե, ն · բարձրացուցանել · ինչինչ եմիփ ։

Exhérédation, եկսէռեդասիոն, ն · մերժումն ի ժառանգութիւն · փրռոգան ինչիմ · փրռոգան ինչիմ օրէն ։

ին. պատրաստություն. 2. նզովք. անէծք. խրոհ. նախճիրն. ինծին-ել իրենից. 2. լանքն։

Exécrer, ինչ-ել, ն. պատրաստել. նզովել. խրոհ ելնել. իրենից. լանքն օգտատել։

Exécutant, ինչ-ող, -ը. հաստատուն. նվիրեալ. լուրջը։

Exécuter, ինչ-ել, ն. յարդիանա ածել. կատարել. 2. գործել զինչ ուրուք պատուիրեսն. ի վարձատրել. 3. պատրաստել զոք. գլխատել. ապատանել. ի. ածել, մատուցանել ի հանգէս. նզովել. 5. պահանջել, հատնել (տուրս) բռնադատ. ինքս, ինք-իլ ինձ. 2. ասիմա ինչին չէրան չ՝ դի ինձ. 3. ինքս ին՝ ոչ ճշդ ինձ. գործել ինձ. ի. (ոչխ մատա՛) ինքս ինձ. չարմանք. 6. ճեղքել ինչ-ոյն ինչ, ալմաք։

Exécuteur, trice, ինչ-ող-իչ, -ուհի, ար. եւ ին. կատարիչ. գործնկի. 2. գահիճ. ինքս ինձ. 3. ճեղչոպ։

— **testamentaire**, կտակակատար. վասիյին վիճակ։

Exécutif, ive, ինչ-ող-ին, ին. ած. արդիւնակատար. գործադիր. կատարիչ. ինքս ինձ. ինձոպ։

Exécution, ինչ-ող-ութ, ին. կատարած. արդիւնականութիւն. 2. գրաւած ընչից գատաստանաւ. 3. պլխատութիւն. սպանած. ի. պահանջանք բռնի. 5. գործած. պատմեան յօրինելոյ. ինքս. ինձոպ. 2. ասիմա ինչին չէրան չ՝ դի ինձ. 3. ինքսին՝ ոչ ճշդ ինձ. գոլ. ինձոպ. ի. ճեղչոպ ինչ-ոյն ինչ, ալմաք. 5. խոթ՝. էլ ինձ ինքսն։

Homme d'—, ապր գործոյ. գործօն. իրաւամարդակ. էլ ինչ, ճշտոյ ապա՛։

Exécutoire, ինչ-ող-ոտ, ար. հրամանն գործա-

դիր. իշխանութիւն բանադատելոյ զոր ի հատուցանել. ինքսոյնա ինձոպ էրին ինձ. ինքս չէ ինձ։

—, ած. գործադիր. գործադրական. (վճիռ) որ տայն իշխանութիւն յարդիանա ածելոյ. ինձոպ. ինքս ինչ-ոյնէ վիճակն։

Exégèse, ինչ-ոյնել, ին. մեկնութիւն (բնագրի իրիք). չէրհ. ինչ-ոյն։

Exemplaire, ինչ-ոյնչ-ը, ած. չինիչ. ընտիր. ապ մատչիմ չինել օրինակ. վասիյ ոչ էպէրէն. էպէրէնէ-մա։

—, ար. օրինակ. նախատիպ օրինակ-էօրնէ. գուլգ-նա-ոյ։

Exemplairement, ինչ-ոյնչ-ըմեն, ած. իրրեւ օրինակ. ի չինած ապլոց. էպէրէն օլաճաք վիճհ էնչ. էպէրէն օլմ՝ էնչին։

Exemple, ինչ-ոյնչ-ը, ար. օրինակ. առակ. 2. պատմէչն. հաւատարմ. էօրնէ. 2. ասրիկն. ալըճմեն էօրնէ։

Par —, ած. զոր օրինակ. արպէս. 2. բարէ. օն անգր. նիճ ոչ. գ-նչ. 2. ամմա հա՛. ա՛պամ ոկն պէ։

À l'— de..., ըստս օրինակի. նիպ։

—, ար. (ըստս ամանոյ ինչ.) օրինակ գրոյ. խազը էօրնէչ։

Exempt, pte, ինչ-ոյ, -ոչ, ած. ազատ. ի վիր. զերծեալ. ապատ. ճատաճ։

— **d'impôt**, ապահարկ. ասլխանէպէն ճատաճ։

—, ար. վարպետ, նետրակ, պահապետ (տասնկանութեան). 2. եկեղեցական ազատ յիշխանութենէ եպիսկոպոսի տեղապահ. ըստս. փովէտ. 3. ոչխ նահիչնէն փիսթոպատճան հիւթինէն ճատաճ օլան տէլէլ։

Exempter, ինչ-ոյնէ, ն. ազատ կացուցանել. ի պատճուցանել. ապահարկ առ-

Excision, ե֊ք֊ս֊լ֊ժ֊ո֊ւ֊թ֊ի֊ւն. Հատում. Հանում ի բաց. ապտրաստում. զատում. բժշկ. Ընդհատ. փակում. Excision.

À l'— de, ի բաց Հանելով. բաց ի. մասին. պատճառ.

Exclusivement, ե֊ք֊ս֊լ֊ու֊զ֊իվ֊ապ֊ես. Ի բաց ընդունելով. Հանելով ապտաքս. չՀաշտելով ի միասին. Ընդհանրապես ամենայնիվ.

Excommunication, ե֊ք֊ս֊կ֊ո֊մ֊ու֊ն֊ի֊կ֊ա֊ց֊իա. Նզովք. բանադրութիւն. բանադրանք. Excommunication.

Excommunié, ée, ե֊ք֊ս֊կ֊ո֊մ֊ու֊ն֊իէ, ե֊ալ. բանադրեալ. նզովեալ. Excommunié.

Excommunier, ե֊ք֊ս֊կ֊ո֊մ֊ու֊ն֊իէ, ն. բանադրել. նզովել. ժողովել ի հաղորդութենէ. Excommunier.

Excoriation, ե֊ք֊ս֊ո֊ր֊ի֊ա֊ց֊իօ֊ն, Ընդ կեղեքածք. ցաւումն. ապտրած. տեղի ապտրած. Excoriation.

Excorier, ե֊ք֊ս֊ո֊ր֊իէ, ն. կեղեքել. քերել. ցաւել. փրտիլ. ապտրած. Excorier.

Excrément, ե֊ք֊ս֊ր֊ե֊մ֊ա֊ն, ար. կղկղանք. աղբ. աւելորդք. ամաժանդ. Excrément.

Excrémenteux, euse, ե֊ք֊ս֊ր֊ե֊մ֊ա֊ն֊թ֊ո֊ւ֊ս, ե֊ս֊ի, ե֊ս֊ք. Excrémentieux, euse.

Excrémentiel, le, ե֊ք֊ս֊ր֊ե֊մ֊ա֊ն֊ի֊ե֊լ, Excrémentitiel, le, ե֊ք֊ս֊ր֊ե֊մ֊ա֊ն֊ի֊թ֊ի֊ե֊լ. Excrémentiel, le.

Excréteur, ե֊ք֊ս֊ր֊ե֊թ֊ո֊ր, ած. (անօթ) մղիչ կղկղանաց. Excréteur.

Excrétion, ե֊ք֊ս֊ր֊ե֊թ֊իօ֊ն, Excrétion, ժամ. վիժումն աւելորդ հիւթոց մարմնոյ. 2. աւելորդ հիւթք (անկաց). Excrétion.

Excrétoire, ած. Excréteur.

Excroissance, ե֊ք֊ս֊ք֊ո֊ւ֊ա֊ս֊ի֊ա, Ընդ այտուն. եւսնգն. աւելորդ միս ի մարմնի. Excroissance.

Excursion, ե֊ք֊ս֊ք֊ո֊ւ֊ս֊իօ֊ն, Ընդ ասպատակ. արշաւանք. 2. խաղորտնի ի կարգէ բանից. վիպէ. լեռնալ. Excursion.

Excusable, ե֊ք֊ս֊ք֊ո֊ւ֊զ֊ա֊բ. ար մարթի արդարանալ. Ջատագովելի. ներելի. Excusable.

Excusation, ե֊ք֊ս֊ք֊ո֊ւ֊ս֊իօ֊ն, Ընդ պատասխանատուութիւն. պատճառ. Excusation.

Excuse, ե֊ք֊ս֊ք֊ո֊ւ֊զ, Ընդ չնչդրութիւն. պատասխանատուութիւն. Ջատագովութիւն. բաղաղայք. 2. Ներողութիւն. Ներում. պիտի. Excuse.

Excuser, ե֊ք֊ս֊ք֊ո֊ւ֊զ, ն. Ջատագով մնանել. արդարացուցանել. 2. Ներել. Ներել. 3. ազատ կացուցանել. անխայել. Excuser.

S'— ե֊ք֊ս֊ք֊ո֊ւ֊զ֊ի֊ր֊ե֊մ. 2. Ներել. Ներել. 3. Ներել. S'excuser.

S'— sur un autre, յայլ ոք կերթել զյանցանան. զյանցանս վայլով արկանել. Ներել. S'excuser sur un autre.

Exeat, ե֊ք֊ս֊ե֊ա֊թ, ար. ելեալ. Հրամանագիր ելանելոյ. Exeat.

Donner à qn. son —, արձակել. ի բաց առաքել. Donner à qn. son exeat.

Exécrable, ե֊ք֊ս֊ե֊ք֊ր֊ա֊բ֊լ, ած. գարշելի. նողկ. ատելի. Exécrable.

Exécrablement, ե֊ք֊ս֊ե֊ք֊ր֊ա֊բ֊լ֊ա֊պ֊ես, Ընդ չարաչար. գարշելի օրինակաւ. Exécrablement.

Exécration, ե֊ք֊ս֊ե֊ք֊ր֊ա֊ց֊իօ֊ն,

ձրագոյն առարհմանի. 2. ըստ առաւելագոյնս իմեանն. առաւելագոյնս առանձինն. ալլ. մեյնոյ ոչէ իսոյ իսկ. 2. խոհեմն օյնոյ իսկ. իսոյնի պէն. հանուսին։

Excellent, ente, նե-նելի, -նէ, -ն. ազնիւ. հոյակապ. ընտիր. աքանչելի. նախանձաժան. մեյնոյ-նոյ. նոնիւն. ալլ։

Excellentissime, նե-նելի-պի-նի՛, -նէ. առնհամաժան. 2. կարի ընտիր. պէ-լինոպ-տոպեր. 2. էի՛ ալլ. ալի՛ալ ալլ։

Exceller, նե-նելի՛. ն. գլխել. գանցանել. առաւել գտանել. լինել երեւելի. նոնիւն, ալլ օյնէ. կեղեւ։

Excentricité, նե-առկիպ-նէպէ, նէ. այլակերպութիւն. 2. այլանդակութիւն. նոպիմերկելէ. 3. ոճոչիլէ. ասեղծեն իսոյ ալ։

Excentrique, նե-առկիպ-նէ, -ն. այլակերպ. 3. այլանդակ. նոպիմ իսոյ մերկել. 2. ասեղծեն իսոյ. ոճոչիկ։

Excepté, նե-նէբ-պէ, նէ. բաց ի. արտաքոյ. պալէտ. մասոպ։

Excepter, նե-նէբ-պէ, ն. առնուլ. հանել ի բաց. նէբ-ոյմոպ. նոնիւն նէնէ։

Exception, նե-նէ-նի-օյ, նէ. բացառութիւն. հանելն ի բաց. նոյցառութիւն. 2. պատասխանատուութիւն. պատճառնոնիւն. նէբոյմ. նիրոճ. 2. ի-նոյ. ոնեհան։

A l'— de, բաց ի. ասյոյ. մասոպ։

Excès, նե-նէ, -ր. անչափ առաւելութիւն. անչափութիւն. առարապայմանութիւն. չափազանցութիւն. 2. անկարգութիւն. անառակութիւն. 3. թշնամանք. արհամարհանք. լկտիք. նէբոյմ. նիճասոչ. -նէբոյնէ. 2. նօշոսոչ. նոսէ. նոսիզ-նիչէէ. օրանոյշ. նէէ. 3. սինիմ. նէբէ-նոյմ. նօրնէնէ։ [բոն։

A l'—, յանչափս. առէբէ. նէ-

Excessif, ive, նե-նոսէֆ, նէ, -ֆ. անչափ. տարապայման. անկարգ. կարի. նէբոյմ. նօշ նիճասոչ. օրանոյշ. էնէ յօն։

Excessivement, նե-նոսէֆմէն, ռ. առանց չափոյ. յանչափս. կարի յոյժ. հարպոնի նոյբոս. նէբոյմ յօն։

Exciper, նե-նէբ-պէ, ն. բերել ի միջ պատճառս ջատագովութեան (ի մուրհակաց). առնել ի վկայութիւն (զիշխանութիւն ինչ). նոպոն կեղեքել։

Excipient, նե-նէբ-պէ, -ր. լուծիչ, խառնիչ, միաւորիչ նեմէ. նէբոյ-ոյ պէէնէպէ նէ-նէբոյնոյն ոպոն։

Excise, նե-նէզ, նէ. տուրք, բաժ ըմպելեաց (ի Բրիտանիա). (Ինկլիներոս) նէէն վերկեր։

Excision, նե-նէզիօյ, նէ. հատուած ի բաց. պոնոյ նէբոյմ։

Excitatif, ive, նե-նէտ-պէֆ, նէ, -ֆ. գրգռիչ (դեղ). նէնէբոյնէն (նէշ-շ).

Excitation, նե-նէտ-պէօյ, նէ. գրգռութիւն. գընդրգռութիւն. նահգիր։

Exciter, նե-նէտ-պէ, ն. գրգռել. գրգռիլ. 2. յորդորել. 3. յարուցանել. պատճառը լինել. գընդրգռել. նէնէբոյնէպէ. 2. պոյբոն. նէ-նոյնէ վերպէ. 3. նէբոյմոպ. պէյոս նէնէ. ոնոպոյ օյմոն։

Exclamation, նե-նէլ-մա-սիօյ, նէ. գոչումն. աղաղակ. նոնէ ըզբէն. գիրան. վոնէյլ։

Point d'—, կէտ զարմացման. նէտոպնի նէ-սէնոպ։

Exclure, նե-նէլ-նոս, ն. ի բաց. արտաքս հանել. մերժել. վանել. չընդունել. նէ-նոս նէնէ. պէյոսը նէբոյմոպ. նոպոս նէնէ. բերտ նէնէ։

Exclusif, ive, նե-նէլ-նէֆ, նէ, -ֆ. արտաքսիչ. արտաքսական. որ զոյլ ի բաց հանէ. անհաղորդական այլուսմ. անձնական. առանձնին. բերտ

եւ ան դր. Ի-ճիւ-ի-ի-ի. վարձ Ի-ի-ի. 2. ի-ալ Ի-ի-ի. ի-ա-ի-ի Ի-ի-ի. 3. հե-ձան, գե-ի-ա-ի-ի-ի Վ-ր-ի-ի. ի-ա-ա Ի-ի-ի։

Examen, Ի-ի-ի-ի, ա. ք-ն-ա-ի-ի-ի. Հ-ր-գ-ա-փ-ր-ձ. Հ-ա-ղ-ա-ա. Ի-ի-ի-ի-ի-ի. Ի-ի-ի-ի-ի։

Examinateur, Ի-ի-ա-ի-ն-պ-ե-օ-ր, ա. ք-ն-ո-ղ. Ի-ի-ի-ի-ի Ի-ի-ի-ի. գ-ա-ի-ի-ի-ի-ի։

Examiner, Ի-ի-ա-ի-ի, ն. ք-ն-ե-լ. գ-ն-ե-լ. Ի-ի-ի-ի-ի Ի-ի-ի. Ի-ի-ի-ի-ա-ն Ի-ի-ի-ի-ի. ի-ե-ա-ի-ի Ի-ի-ի-ի-ի. ի-ա-ա-ի-ի։ S'—, ն. ք-ն-ե-լ ք-ա-ն-ձ-ն. 2. մ-ա-շ-ե-լ. ի-ե-ն-ա-ի-ի Ի-ի-ի-ի-ի Ի-ի-ի. 3. ա-ղ-ե-ւ-ո-ի. Ի-ա-ի-ի։

Exanthème, Ի-ի-ա-ի-ի-մ, ա. բ-ո-ր-ո-ւ-մ-ն խ-ա-զ-ա-ա-ր-ի-ի ի վ-ե-ր-ա-յ մ-ա-ր-մ-ն-ո-վ. ա-ր-ա-ծ. Ի-ե-ւ-ա-ն-դ-ն. Ի-ն-ն փ-ի-ւ-ռ-ե-ւ Վ-ր-ի-ի. ի-ա-ա-ր-ճ-ի։

Exantlation, Ի-ի-ա-ն-ի-ա-ի-ո-ի, ի-ի. Հ-ա-ն-ի-ն յ-ո-հ-ա-ն-ա-ւ (գ-ի-ւ-ռ-ի). ձ-ի-ա-ն-ի օ-գ-ա-ն-ա-ի-ե (գ-օ-գ). ի-ա-ե-ա-ի-ա-ի-ե (-ա-ա, հ-ա-վ) փ-ի-ւ-ռ-ե Ե-ի-ի-ե. Ե-ե-ի-ր-ե։

Exarchat, Ի-ի-ա-ի-ի, ա. մ-ա-ր-զ-պ-ա-ն-ա-ւ-մ-ի-ւ-ն ի-ա-ա-գ-ի-ա-ի, Հ-ա-ա-ւ-ե-ն-ա-ի. Ի-ի-ա-ի-ի, Ի-ա-ի-ն-ա ա-յ-ն-ե-ր-ե-ր։

Exarque, Ի-ի-ա-ի-ի, ա. մ-ա-ր-զ-պ-ա-ն ի-ա-ա-գ-ի-ա-ի. կ-ա-ւ-ա-ա-կ-ա-լ Հ-ա-ա-ւ-ե-ն-ա-ի ա-ա-ա-ք-ա-լ ի կ-ա-յ-ս-ե-ր-ա-ց-ն կ-ա-ա-ա-ն-ա-ի-ն-ա-ա-ա-պ-ե-տ-ի. 2. ի-ա-ն-ա-ր-Հ-ա-ի-պ-ն Հ-ա-յ-ր-ա-պ-ե-տ Ց-ո-ւ-ն-ա-ց. Ի-ի-ա-ի-ի, Ի-ա-ի-ն-ա ա-յ-ն-ը. 2. Ի-ա-ա-ի-ր-ը-ն ե-ի-ի-ի-ե-ի-ն ա-ն-ր-ա Ի-ի-ն է-ի-ի-ա-ա-ա։

Exaspération, Ի-ի-ա-ի-ա-ա-ի-ո-ի, ի-ե. զ-ա-յ-ր-ա-ց-ի. ա-ր-մ-ր-ա-ա-ւ-ի-ի-ն. գ-ա-յ-ր-ա-ց-ա-ւ-ի-ի-ն. Ի-ա-ա-ի. Ի-ե-ի. Ի-ե-ի-ե Ի-ա-ի-ի-ր-մ. 2. —. Exacerbation.

Exaspérer, Ի-ի-ա-ի-ա-ի-ե, ն. գ-ա-յ-ր-ա-ց-ա-ն-ե-լ. գ-ա-ա-ն-ա-ց-ա-ն-ե-լ. ի-գ-ա-ա-ր-մ-ի. ա-ա-ր-ա-ր-մ-ի. Ե-ա-ն-ի-ն ա-գ-ի-ա-ի։

Exaucer, Ի-ի-ց-ե, ն. ա-ւ-ն-ի-ի դ-ի-ր լ-ի-ն-ե-լ. լ-ս-ե-լ զ-ա-գ-ա-ւ-ա-ն-ա. Ի-ա-ի-ի-ի-ի-ի. ի-ի-ա-ա-ի-ի-ի-ի. ի-ա-ա-ի-ի-ի-ի։

Excavation, Ի-ի-ա-վ-ա-ի-ի-ո-ի, ի-ե. պ-ե-ղ-ա-ծ-ք. 2. ի-ո-ր-ա-ն-ի-ի. փ-ո-ր-ա-ա-ծ. ի-ա-ն-ի. ի-ա-ղ-ե-ի. 3. ս-ո-ի-ի-ի-ի. գ-ե-ի-ի։

Excaver, Ի-ի-փ-ա-ի, ն. բ-ր-ե-լ. պ-ե-ղ-ե-լ. ի-ա-ն-ի-ի։

Excédant, Ի-ի-ե-ա-ն-ի, ա. ա-ո-ղ-ո-ր-ի. յ-ա-ւ-ե-լ-ա-ա-ծ. պ-ի-ա-ա-ի. ա-ր-ի-ք։

Excédant, ante, Ի-ի-ե-ա-ն-ի, ա-ն-ի, ա-ի. յ-ա-ւ-ե-լ-ե-ա-լ. ա-ն-ա-ց-ե-ա-լ. 2. ա-ն-չ-ա-փ. կ-ա-ր-ի յ-ա-ց-ի. ա-ր-ի-ք. ի-ա-ն-ի. 2. հ-ա-ա-ի-ի-ն ի-ա-ւ-ր-ա. պ-ա-ի-ի-ի-ի ե-ի-ի։

Excéder, Ի-ի-ե-ի, ն. ա-ն-ց-ա-ն-ե-լ. ա-ա-ա-ո-ւ-ղ-ե-լ. ե-լ-ա-ն-ե-լ զ-ա-ա չ-ա-փ, զ-ա-ա ա-ա-Հ-ի-ա-ն. լ-ի-ն-ե-լ ա-ա-ե-լ-ի, ա-ն-դ-ր զ-ա-ն. 2. ն-ե-ղ-ե-լ. զ-զ-ա-ւ-ե-լ. ա-ա-զ-ա-ւ-ո-ր-ա-ց-ա-ն-ե-լ. ծ-ա-ն-ր-ա-բ-ե-ա-ն-ի ա-ա-ն-ե-լ. 3. կ-ա-բ ի-ն-ի ա-յ-Հ-ա-ա ա-ա-ն-ե-լ. պ-ա-ա-ա-ա-ա-ա-ց-ա-ն-ե-լ. ձ. կ-ո-շ-կ-ո-ն-ե-լ. ք-ա-ա-ի-ե-լ. ե-ա-ն-ի-ր. հ-ա-փ-ա-ն Վ-ե-ր-ի-ե. ա-ե-ր-ի-ե. Ի-ե-ծ-ա-ա-ե-լ Ե-ի-ի-ե. ե-ի-ա-ա-ե-լ օ-ր-ի-ե. 3. ա-ե-ր-Ե-ա-ր-ե-ր-ի-ե. ա-ա-ն-ի-ե, Ե-ւ-ն-ի-ն Վ-ր-ի-ե. օ-ա-ն-ի-ե, ա-ղ-ը-ր-ե-ի Ի-ի-ր-ի-ե. Ո-ի-ր-ի-ե-ի-ր Ի-ն-ի-ն) պ-ա-ո-ի-ա-ի-ե Ե-ի-ի-ե. 3. ե-ի-ե ե-ի-ր Ե-օ-ր-ե-ի-ի-ե. գ-ա-յ-ն-ի-ե Ե-օ-ր-ի-ե. 4. Ի-ի-ե-ի-ի-ի-ե։ S'—, ե-լ-ա-ն-ե-լ զ-ա-ա շ-ա-փ (յ-ի-ր-ա ի-ն-ե). վ-ա-ա-ա-ա-կ-ա-ր-ե-ի-ն լ-ի-ն-ե-լ. պ-ա-ր-ա-ա-ե-լ. հ-ա-ա-ր-ի-ի Ի-ի-ե-ա-ա-ե Ի-ի-ե-ա-ա-ե-ի-ի-ե. ղ-ա-ի-ե-ի-ե Ե-օ-ր-ա-ա-ի-ե. հ-ե-ղ-ա-ե ե-ի-ե։

Excellemment, Ի-ի-ե-ի-ա-ի-ի, գ. ա-զ-ն-ա-ա-պ-ե-ս. զ-ա-ր-ե-ր-ա-պ-ե-ս գ-ա-յ-ն ա-պ-ա-ի-ա-ն-ա-ա-ա-ա-ա-ա

արձակ. 2. գարձուածն նաւուս. ոյնը կիմ փրօնեպսիներ փըտարը ըսյ եւնիւնյի. 2. կիմ փճնոփ սազօանըօզօնա փրօնմը։

Éviter, եվիթե, ն. խարշիլ. զկրծանիլ. խուսարկել. խուսափիլ. սաքընմաք. խուլմաք։

—, ը. գառնալ նաւուս. կիմ պօլընը վիվիրիլ փրօնմաք։

Évocable, եվօքապլը, ած. յարգարկլի. պօլիա վերկիսա վիվը օլսանապիլէր։

Évocation, եվօքասիօն, էն. կոչուածն (դիւաց). հրաւէր. 2. ձգելն յայլ առեան. յարգ. (գին) ըսդըրմա, պավկի կինը. 2. պավյը սիրէր վերկիսա ընէրմա. նա'էլի պավ։

Évocatoire, եվօքատուար, ած. Cédule —, մուրհակ յարգարկլոյ յայլ առեան. պօլիա վերկիսա վիվը խոսկէ վարօքա։

Évolution, եվօլիւսիօն, էն. շարժուածն զօրաց ի փոխել զդիրս. ասդէր փոճուվնէնի։

Évoquer, եվօքե, ն. կոչել (զդուս) արուարք. 2. յայլ առեան ձգել զդառն. (գին) ըսդըրմաք, պավկի կինէ. 2. պավյը սիրէր վերկիսա ընէրմաք. նա'էլ պավ կինէ։

Ex, էքս, Ex-ministre, անկեաղ, եվեաղ պաշտօնեայ. պաշտօնեայ յառաջ ժամանակաւ. փոխէ, ընէրը, պէր վարձքէն նագըր։

Exacerbation, եկզասէրպասիօն, էն. գայրացուածն (անդի). (բընհանը) ազմագը։

Exacorde, եկզաքօրտ, էն. նուագարանն վեցաձի. ալինը կիսլէ, ալինը էրկլէնէ ըսկըը։

Exact, cte, եկզաքթ, ած. ճիշդ. ճշդիբար. 2. փոյմի. մուսադիր. կիմմի. ասկիզ. 3. մօտչէքտ. փէֆօրմէը։

Exactement, եկզաքթըման, գ. ճշդիբ. հաւասարապէս. քիմմանը։ փէֆօրմ էնի։

Exacteur, եկզաքթօր, ար. անիրաւ հարկահան. հարըաստահարիչ. նահատակ ասկանը ընօքլայան. ըսալմ եարձիճ. ճոխը։

Exaction, եկզաքսիօն, էն. անիրաւ պահանջանք, հարկահանութիւն. հարստահարութիւն. նահատակ ասկանը ընօքլմա. նահատակ ընէրէնի։

Exactitude, եկզաքթիթիւտ, էն. ճշդութիւն. փոյմ. փէֆօրմ. ճահ։

Exagérateur, trice, եկզաժէռատէօր, տրոս, ար. եւ էն. աճեցուցիչ. ստուարացուցիչ (բանիւք). պէյէկլէօ. օֆօրճօճա։

Exagératif, ive, եկզաժէռատիֆ, իվ, ած. աւելցաց, ստուարացուցիչ (բանք). ֆոպրիըը, օֆօրճօճա, պէպրէնը օլան (պէօչ)։

Exagération, եկզաժէռասիօն, էն. աւելցաց բանք. ստուարութիւն, յաճախութիւն բանից. աւելցրանութիւն. օֆօրճմա. պէօչէպէյիճի. պավլաղա։

Exagérer, եկզաժէռէ, ն. ստուարացուցանել. աճեցուցանել բանիւք. օֆօրճմաք. պէօչէ պէյիճի։

Exaltation, եկզալթասիօն, էն. սքարձուածն (յաճախ քաղցանոյացութեան). 2. կատարյարձրութեան. բարձրութիւն (առանձից). 3. գլուխն (աղի, ծծըմբոյ, քրայակատն նիւթոց). 4. առատիկ եռանդն. խանդ. բորբոքուածն. փքանք (բանից). 5. առատութիւն (հիւանդութեան). փոփանըն նախնա առատագոյ, էրբիֆօտը. 6. (պէր իւղըդըրն) րիֆօտիը էրբիֆօտը. 8. ֆալ. խոխիֆօ. ն. ոֆֆնանէյէրն. հեչման. էչը. վէճ. (պօօչ) ֆօպօրինըը. ճ. (խառնիճ, նավ) չէրփէլէյէ. չէրփէլիս։

Exalter, եկզալթե, ն. բարձրացուցանել. պավել. 2. պավ գլխիսական նիւթոց. 3. վառել. բորբոքել. աճել

ձեռայ. ճառ չխոխչխե. խօսիչք, պրնիայա, սեռնմիչք խոքեր։

Expiration, խոսքիսոսթօյ, խէ. տուք չնչդդ. չնչելիս չտանչ. 2. ժամանակակէտ. կատարած. վախճան. 3. չտպէ. սչտոք վերջ. 2. վախճ. ահ. կնեճմ. 3. պռոչտ։

Expirer, խոսքիսոք, չ. փչել պոպի. վախճանել. 2. նուաղել. չինչանել. 3. կատարել. հասանել ի կատար. յանդ եչտանել. խօչտ. 2. խոսիչտ. սեռնմիչտ. 3. պէրիպ. ինամմ օլմաք։

— l'air, չնչել. տալ գչտանչ. սօչտոք, սեֆեռ վերմոյ։

Explétif, ive, խոսքիսքրեֆ, իվ. ոճ. (բառ.) առ զարդուչ եդեալ. յաւելուածք. (սխօչ ինիսխոսի իչին լեֆչէ) գիտ. պամմ խոխօռ պէչիռ։

Explicable, խոսքիչքեռաբլ, ոճ. մեկնելի. գիտրին ի մեկնել. հանռռ վերլուծ. ինիֆոխրէ գիտիլէ։

Explicateur, խոսքիչքեռ, ար. մեկնիչ, իրաց ի տեսակ եդելոց. կեօրմե նչին օրնոյա ֆօնռոլան հասգիչքրին ինիֆոխրմիչ։

Explicatif, ive, խոսքիչքեռգիֆ, իվ, ոճ. մեկնիչ. հառռ վերլուծի. գիֆեռոխ։

Explication, խոսքիչքեռսիօյ, խէ. մեկնութիւն. հառռ ինիֆոխր։

Explicite, խոսքիչքիխ, ոճ. յայտնի. մեկնի. ապէխռոր. այտն. ապէչ։

Explicitement, խոսքիչքիտմէնթ, գ. յայտնապէս. մեկնաբար. ապէխռորեն. ապէչգռան։

Expliquer, խոսքիչքե, ռ. մեկնել. 2. թարգմանել. 3. ուռուցանել. ցուցանել. յայտ առնել. հառռ վերլուծ. ինիֆոխր կոմպ. 2. ինիֆոխռ կոմպ. 3. խօչրկոմպ. կեօրինիֆոխ. անկոմպ։

Exploit, խոսքլոռռ, ար. առրութիւն քաջութեան. նաչատակութիւն. երեւելի ևրեւելի գործք. 2. կատարումն պաշտամանն ապատատրայց գատուտրի. կոչումն յատեանն. ազդարարութիւն. գիտիրիռնչէք. չպավկոլ. ֆեռիրիռնչէք. 2. գիտրոռկիչ. գիտիռնչէք. չպավկոլ կոմպ։

Exploitable, խոսքլոռռաբլէ. ոճ. զոր մարթի և գրաւել եւ վաճառել գատատատռաբ. 2. չահաթքր. (երկիր) զոր մարթի է վարել ի չահ. չերռան ղաբի օլռռնռղիչներ. 2. գիտֆիռնչէ. ֆիռ իչի նէլեռիլեռիչներ։

Exploitant, խոսքլոռռաֆչի, ար. կալռռատրակալ. ռպատատատր ատեռնակալացք. հրատմռնակատար. հաճախիկ չռխօռչռռ. գիտրոռկիչ նեռիֆոխրեն։

Exploitation, խոսքլոռռգիտիօյ, խէ. վարուժ. վայելումն. վայելուած. չահրին. կալռռիչիւն. գիտֆիռնչէ նչի գռռլռռմռռ. ֆիռր չէքրմռ։

— d'une mine, բռվադդոր. ծռուիչիւն. ապեզչէ հռռատծդռ. մռռին չէքրմռ։

— des bois, հատուժիս անտառաց կամ իրատուներ հատատնեչդռ գռռնատատռ. օրռռն ֆռռ. գիտ խոխօռ օրռռն ֆիռռ հոֆեքր։

Exploiter, խոսքլոռռգիտ, չ. գործել գործս քաջութեան. վճարել գործս ևրեւելիս (առի ընդ խաղ). 2. կատարել, վարել պաշտօն վարողաւորի. գիտրոռկիչ չէքրմռ. 2. գիտռռիռնչէքրմռ վերգիտ. ռռռռլռռքր ռեռիռռրնչէքրմռ։

— ռ, ռ. վարել ի չահ. յօգուտ ի կիր արկանել. վայելել. հատատնել (չռռնռռռռ). գործել, վարել, մշակել (զերկիր). հանել (քրտչատկան նիւթս). ինչ ըստ ռռռլռռռռ. ռեֆռռռքռ էքրմռ։

թիացուցանել. վազվազակի ի քաղ արձակել. 2. հոգալ գնարեւ. օգնել. հանդերձել. կազմել. 3. առաքել. յղել. 4. փութիանակի մեռուցանել. սպանանել. ածել. եր-ձել. ալր էլ լինել պատ-ղբերարել. լուծանել ետեղ ալինել. 2. երթեալ-ընդ ինձ. ծծումբել. հաղորդակից. 3. եւլուծել. ինձանձրել. 4. ինել եւլուծանձրել. լուծանձրել. ինձանձրել.

Expéditeur, եւ-բեւեւ-ղեօ, ող. յուզարկու, առաքիչ վաճառաց. գործիչ. մալ եւլուծան.

Expéditif, ive, եւ-բեւեւ-ղիճ. իվ, ած. փոյթ. շղայն. լուծած. լուծած ալինելեն.

Expédition, եւ-բեւեւ-ղիօն, ին. գնաց կատարումն. վճարելի արագ արագ. 2. առաքումն. յուզարկութիւն վաճառաց. 3. եռգումիւն. ճնդ. ժրաճիւն. փոյթ. 4. արշաւանք (մարտի, նաւական). 5. պատճէն ձեռնարգրեալ, վաւերական. ալր էլ լուծած ալինելով. գեղով ալինելով. ինձինքն. 2. մալ ինձնգրած. ինեւեր. 3. անկնձ. լուծաւորած. գաղթիւն. 4. գնձեր. 5. առնելի եռոգելե օլոհալ եռոլա նրալը նաւասա. Homme d'—, ալր գործով իլլնալար, գնեցելով ապահ. Expéditions, ին. յն. նամականի. հրամանք ինդիմով. մուրհակք առաքելիք. գործելի. ինահրեաի. եվրաց.

Expéditionnaire, եւ-բեւ-ղիճնեղ, ող. պատրաստիչ, յուզարկիչ վաճառաց. 3. հոգաբարձու առաքելոց ի հառամայ. գործակալ յընդունել կամ ի փութիացուցանել գհրամանս յարքունեաց հառամայ. 3. ընդօրինակիչ պատճառնական. գալիր փաստական պատճենից. գործիչ. ալր պաշնչելիառա մալ լինձգելի. 2. փառա եռորացիանել ի գործ ածել. 3. առել եռորելով ինձգործել. գործել. հինձնառելիր եռաչ գործիչ.

Expérience, եւ-բեւ-ղիճն. ին. փորձ. տեղեկութիւն. ինեղծել. վստահելով.

Expérimental, ale, եւ-բեւ-ղիճ-մալ-ղ, ած. փորձական. փորձիւ. ինեղծել էլ օլան. ինեղծելով գործն.

Expérimenté, ée, եւ-բեւ-ղիճ-մեղ, ած. փորձեալ. 2. փորձ. հմուտ. ինեղծելով օլոհանալ. գեղեցնել. 2. ինձնել. վստահ.

Expérimenter, եւ-բեւ-ղիճ-մեղ, ն. փորձել. տեղեկանալ. ինեղծել եռինձ. աշխատել.

Expert, erte, եւ-բեւ, եռ, ած. վարժ եւ կիրճ. փորձ. տեղեակ. ինձնել. վստահ. հաճիր.

—, ող. քննիչ իրաց ինչ կարգեալ ի դատաստանաց. գեղեցնել. ինեղծելով եռինձ էլլն գեղեռոր օլան գնձել.

Expertise, եւ-բեւ-ղիճ-ղիճ, ին. այցելութիւն, խուզարկութիւն, զորոյց քննչաց կարգելոց ի դատաստանէ. գեղեռորլոհ ինեղծելով. գեղեցնել.

Expiation, եւ-բեւ-ղիճն. ին. քաւութիւն. 2. զոհ քաւութեան. գեղեցնել. 3. գեղեցնել. ինեղծելով.

Expiatoire, եւ-բեւ-ղիճ-մեղ, ած. քաւութեան. քաւիչ. գեղեցնելի գայլ. գեղեցնել.

Expier, եւ-բեւ-ղիճ, ն. քաւել. ինձնահը ինեղծելը եռինձ.

Expilation, եւ-բեւ-ղիճ-ղիճ, ին. գողութիւն, բարկութիւն (յընչից ժառանգութեան). գերծութիւն ժառանգութեան. գեղեցնել ժառանգութեան. գեղեցնել եռորը եռինձ գեղեցնել գեղեցնել ինձ եռինձ.

Expirant, ante, եւ-բեւ-ղիճ-ղիճ, ած. օրհասական. ազեղ. վար. մերձ ի մահ. մեռ ի վերջանալ. (լոց) առեղ-

Digitized by Google

նել. ֆոբլիարմաք. ազատ, մուաֆ եմ։

Exemption, եկզէմփսիոն, ն. ազատութիւն. առանձնինն առաւելութիւն. ազահարկ. ազատուէնք. մուաֆլէնք։

Exequatur, եկզէքուատուր, ար. հրամանն գործադրութեան. լի կատարեալ իշխանութիւն. 2. հրամանն ընդունելութեան (հիւպատոսաց ի քաղաք մի). իշխանութիւն առեւտուր գործակալի օսար տերութեան ի կատարել գիւր պաշտամունս. էջբռ եմրի. բռնաբռնի ելնուլ. 2. պէր տեղէն ին խոյնկնին լոճոնեւերիմ վերնէ բռնաբռնի, բռնաբռնիմաք։

Exercer, եկզէրսէ, ն. կրթել. վարժել. թեքել. ընդհանրացնել. 2. ի գործ արկանել. կատարել. 3. փորձել. ծէլ. տեղ վերի. իսուլեմբերմե. էջրեմփե. 2. ֆոբլիարկան. էջրեմփե. 3. ինէրդեմ եմփե։

Exercice, եկզէրսիս, ար. կրթութիւն. հրահանգք. վարժք. 2. կատարումն. վարքն. արկանելն ի գործ. 3. գօրավարժք. կրթութիւն զինուորական. 4. շարժումն, կրթութիւն մարմնոյ. 5. պաշաոն. գործ պաշտամանն. գործ. 6. նեզութիւն. վաստակ. աշխատութիւն. 7. բաժանութիւն. հարկահանութիւն. տերու մէջէ. խալիմ. մէսէլա. եզրեմիե. 2. էջրա. ֆոբլիարմա. էմրիմել. 3. ատեր խալիմ. 4. հարէմէն. 5. էզամեն. էլ. 6. զմհնէն. զմէսէլա. 7. խոհիլտուրէսէ։

Exérèse, եկզէրես, էէ. հանելն արտաքս կամ հատանելն ի բաց գաւիլորգ կամ բղձիաւակար մասունս մարգկէնէն մարմնոյ. ալիտոի եռեօտոմուրեմիթէլ ելեմիդէ ելեմիդ։

Exergue, եկզէրկ, ար. տեղի թուականի, ներքնակողմն, սարքին անջնակատ ի դրամս. ելէէկան խոյնի եէրէ. ելէէկնէն ալի պեռնէյէ։

Exfoliation, եքսֆօլիասիօն, էէ. քաժանումն, անկումն (ոսկրացդ փաթլոց) ի ներքնդրնս (տխմնէ) եսէրեք եսէրեք, ֆոպոսէ ֆոպոսէ օզօսլմաք։

Exfolier (s'), սէքսֆօլիէ, յ. քաժանել, անկանել (ոսկրացդ փաթլոց) ներքնդրնս. (տխմնէ) եսէրեք եսէրեք, ֆոպոսէ ֆոպոսէ օզօսլմաք, սէօյլէմէ։

Exhalaison, եկսալէզօն, էէ. շնչումն արտաքս. գոլորշի. բռնութիւն. ցոլութիւն. պոռլամաք։

Exhalant, եկսալան, ած. (անօթ) ծխել, բուրել, շնչող արտաքս. պոռլալաման. պոռլամաք եալան։

Exhalation, եկսալէյսիօն, էէ. ծխելն. բուրումն. հանելն գոլորշիս. պոռլամաք էմէրմա. պոռլալմրմա։

Exhaler, եկսալէ, ն. շնչել արտաքս. բուրել. սփռել. արձակել. 2. յայտնել. թաւփել (գաւտումն). պոռլամաք եէօֆոս խոյնէ. էնէս հէր, նէյր եմփե. 2. (խոչընդ) պէօփե։

S'—, յ. գոլորշանալ. ցնդել. ցոլանալ. 2. ի վեր երեւել. փարատիլ. պոռլալմաք. հալէյա սալմէ. պաղալմաք. 2. օրնոյա էմէմաք. պէթ օլմէ։

Exhaussement, եկզօշմէ, ար. բարձրութիւն. յաւելուած բարձրութեան. նիւթ. պէրնէյէ. երիթէ։

Exhausser, եկզօսէ, ն. բարձրացուցանել. նիւթ պէրնէյէ։

Exhérédation, եկզէրեռէսիօն, էէ. մերժումն ի ժառանգութենէ. փրատան էեմէ. փրատան էեմէնէ օլմա։

ին. գաղտնաբար. 2. նզովք. անէծք. խրոհ. նենգութիւն. լեզու. խորհուրդ. 2. լուծիւն։

Exécrer, եկեղեցւոյ, ն. գարշել. նզովել. խրոհ կրնել. լեզուիւ։ — ն. գործադիր. գործադրական. (մեծ.) որ տալն իշխանութեան յարդիւնս ածելոյ. ենթադ. կերպ կրնչելոյ վերհիշեալ կերպն։

Exécrable, եկեղեցւոյ, ած. նաւագործ. նենգաւոր. ըստ ըշխ։

Exécrablement, եկեղեցւոյ, մ. նաւագործաբար. նենգաւորապէս։

Exécrateur, trice, եկեղեցւոյ, գործ. ած. եւ ին. կատարիչ. գործիչ. 2. դաշինք կերպ կրնչին. 3. վերհիշեալ — testamentaire, կատարող. վերհիշեալ։

Exécutif, ive, եկեղեցւոյ, ած. արդիւնակատար. գործադիր. կատարիչ. կերպ կրնչին. ենթադ։

Exécution, եկեղեցւոյ, ին. կատարութիւն. արդիւնաւորութիւն. 2. գրաւումն ընչից դատաստանաւ. 3. գլխատութիւն. սպանումն. 4. պահանջեալ բանիւ. 5. գործուած. պատմեալ յօրինելոյ. կերպ. ենթադ. 2. առնիս ընչիւ ընչից գրաւի կրնիւ. 3. ներկրնիւ ձեռք. ծեծել. ծեծելով. 4. ծեծելեն ետքերդ կրնիւ. ալմ. 5. ներելով. ելլելոյ ըստ։

Homme d'—, այր գործոյ. գործօն. իրահամարձակ. ընկնաղ. ձեռնարկ ապամ։

Exécutoire, եկեղեցւոյ, գործ. ած. հրամանագործ. դիր. իշխանութիւն բանադատելոյ զոր ի հատուցանել. կերպաւորիս ձեռնարկ ներեն ջերմեան. կերպ վե ենթադ. կրնչ։

—, ած. գործադիր. գործադրական. (մեծ.) որ տալն իշխանութեան յարդիւնս ածելոյ. ենթադ. կերպ կրնչին ածելոյ վերհիշեալ կերպն։

Exégèse, եկեղեցւոյ, ին. մեկնութիւն (գնագրի իրիք). լեզուն. ընկերն։

Exemplaire, եկեղեցւոյ, ած. չինիչ. ընտիր. որ մարթի լինել օրինակ. վեմ կրնչ իզորեն. իզորենիւ։

—, ար. օրինակ. նախատիպ օրինակ. ծագումն. գալեղ. նմանութիւն։

Exemplairement, եկեղեցւոյ, մ. իրրեւ օրինակ. ի չինած ալլոց. իզորեն ալ կրնչ վեցմ եւ. իզորեն օր եւն։

Exemple, եկեղեցւոյ, ար. օրինակ. առակ. 2. պատմեալ. հատուածն. ծագումն. 2. ասոր կերպ. ալ ձեռք. ալ կերպ։

Par —, մ. զոր օրինակ. արպէս. 2. յարբ. օն ձեռք. նենգ ոյ. ձեռնալ. 3. ամմ հա. ա՛ռած սեն պէ։

A l'— de..., ըստ օրինակի. կերպ։

—, ար. (ըստ ամանդ եր.) օրինակ գրոյ. նաւագ ծագումն։

Exempt, pte, եկեղեցւոյ, ած. ազատ. ի վեր. պերծեալ. ազատ. ծառաքէ։

— d'impôt, ազատարկ. ասալ նախկին ծառաքէ։

—, ար. վարդապետ. նախրապահ, պատուհասկալ (ասոր կանոնիւ). 2. եկեղեցական ազատ յիշխանութենէ եպիսկոպոսի տեղապահ. ջահաւոր. ծուխ. 2. պէր նահիյենին ձեռնադրապահաւ հետևորդ պէրն ծառաքէ ալան ելելէ։

Exempter, եկեղեցւոյ, ն. ազատ կացուցանել. ծառայացուցանել. ազատարկ առ-

Exclusion, է. ժխտում. հանուածք ի բաց արտաքսուածք. զլացուածք. բացառութիւն. À l'— de, ի բաց հանեալ. բաց ի. մոռաց. պատճառ։

Exclusivement, ած. ի բաց ի բացառեալ, հան. ի բաց ի ժխտելով. հանեալ արտաքս. չհաշուելով ի միասին. խոյնի ինչ ըստ օրինակի։

Excommunication, է. նզովք. բանադրութիւն. բանադրանք. անօրհնութիւն։

Excommunié, ée, ած. բանադրեալ. նզովեալ. անօրհնեալ։

Excommunier, ած. բանադրել. նզովել. ժխտել ի հաղորդութենէ. անօրհնել։

Excoriation, է. կեղեքածք. ցաւուն. ըմբէշտ. տեղի ըմբէշման։

Excorier, ած. կեղեքել. քերել. ցաւել. տեղի ըմբէշտել. ըմբէշտանալ։

Excrément, ած. կղկղանք. աղբ. աւելորդք. ամաճանդ. նեխուկն. գոռոզուքն. ինբ։

Excrémenteux, euse, ած. աղբոտ. ընկենուլ. աղբային։

Excrémentiel, le, ած. աղբային։

Excrémentitiel, le, ած. ժխլի. աւելորդ. գոռոզային։

Excréteur, ած. (անօթ) մղիչ կղկղանաց. նեխուկն տեղերուն. գոռոզ։

Excrétion, է. ժխտում, վիժուածք աւելորդ հիւթոց մարմնոյ. 2. աւելորդ հիւթք (անկաց). նեխուկին տեղերը. գոռոզ. գոռոզին 2. (ֆիզիք.) ջոյլ, տեղերը։

Excrétoire, ած. Excréteur.

Excroissance, է. այտուցք. ելուածք. աւելորդ մարմնի. ած. խոռոչ. ջոլէք։

Excursion, է. ասպատակ. արշաւանք. 2. խաղորուածք ի կարգէ բանից. ելք. ուղեւորութիւն. պտոյտ. 2. ինքզինքն։

Excusable, ած. որ մարմնի արդարանալ. ջատագովելի. իրաւ ջատագովել. մեղադրելի։

Excusation, է. պատասխանատուութիւն. պատճառ. ինքզինք. պահանջ։

Excuse, է. ջատագովութիւն. պատասխանատուութիւն. ջատագովութիւն. բաղձալոյք. 2. ժողովութիւն. ներում. իրաւ. պահանջ. 2. ինքզինքի մղելիքներ։

Excuser, ած. ջատագով մնալ. արդարացուցանել. 2. ժողովել. ներել. 3. ազատ կացուցանել. անհայել. ինքզինք ինձ. ուղղակի ըստ ինձ. 2. ինքզինքի մղել. մեղադրելի. 3. ինքզինքի. ինքզինքի։

S'—, ած. արդարացուցանել զանձն. իրը տեղի. տեղի ուղղակի ըստ ինձ։

S'— sur un autre, այլոց կրճել զանցանան. զանցանս զայլով արկանել. ինքզինքը պատասխանի կարծել. պահանջել։

Exeat, է. ելք. հրամանագիր ելանելոյ. ըստ ինձ։

Donner à qn. son —, արձակել. ի բաց առաքել. իրավ վերջ։

Exécrable, ած. գարշելի. նզովի. աւելի. ինքզինքի։

Exécrablement, ած. գարշելի օրինակաւ։

Exécration, է.

հրապոյն ասոխճանի. 2. ըստ առաւելապանցութեանն. առաւելապէս. առանձինն. ալ. մեշտ-ը ալը թ-ուդ իլէ. 3. ի-ոխիան օլմ-ը իլէն. ի-ուլէ-դեն. հանա-ոաբէն։

Excellent, ente, է-ոբ-ելլ-անթ, -անթ. ազնիւ. հոյակապ. քնաիր. գթանչելի. նախանձաժար. մեշտ-ը-ր. ի-ոխիան. ալը։

Excellentissime, է-ոբ-ելլանթիսիմ, -անթ. ամենաազնիւ. 2. կարի քնաիր. գի-ուէնդ ֆոտոգր. 2. էի՛ ալը. ալի՛ալը։

Exceller, է-ոբ-ելլէ. ն. գլխէ. գանցանել. առաւել գտանել. լինել երեւելի. ի-ոխիան, ալը օլմ-ը. կէչիլ։

Excentricité, է-ոբ-անթրի-քիթէ. իէ. այլակենդրոնաթիւն. 2. այլանդակութիւն. ի-ոբիմդրէլէ. 3. ոճ-ոյնդ-ը. ոաոկիոան իաչը օլմ։

Excentrique, է-ոբ-անթրիք, -անթ. այլակենդրան. 3. այլանդակ. ի-ոբիմ ի-ալ մբդէկ. 2. ոաոկիոան իաչը. ոճ-ոյնդ։

Excepté, է-ոբ-էբթէ, նէ. բաց ի. արտաքոյ. դուրս. մասիր։

Excepter, է-ոբ-էբթէ, ն. առնուլ, հանել ի բաց. ընդ-ոյմէ. ի-ոխիանա կոնիլ։

Exception, է-ոբ-էբսիօն, իէ. բացառութիւն. հանելը ի բաց. բացառաւթիւն. 2. պատասխանատուութիւն. պատճառ. ի-ոխիանա. ընդ-ոյմա. իրմա. 2. ի-ոպր. պերհանի։

A l'— de, բաց ի. աոյրը. մասիր։

Exces, է-ոբ-է, ար. անչափ առաւելութիւն. անչափութիւն. տարապայմանութիւն. չափազանցութիւն. 2. անկարգութիւն. անառակութիւն. 3. ի-շամանդ. արհամարհանք. լկտիք. իչդ-ոյմ. ի-ոպրդ-ոշ. ալըրլըգ. 2. ի-ոլ-ոշ-ոթ. ի-ոպեդ-ինլէ. օրհնաշ-ալէ. 3. սիկիմ. իպրթ-ոլմա. իպրթ-ելիմ։ [րութ։

A l'—, յանչափս. ալըրը. իչ-

Excessif, ive, է-ոբ-ի-ֆ, իվ, -ֆ. անչափ. տարապայման. անկարգ. կարի. իչ-ոյմ. ի-ոլ-ոշ-ոլ. օրհնաշ-ալ. օրհնաշ-ալը. էի՛ չէֆ։

Excessivement, է-ոբ-ի-ֆիվման, ած. առանց չափոյ. յանչափս. կարի չոյժ. հարկին ի-ոլ-ոշ. իչ-ոյմ չէֆ։

Exciper, է-ոբ-իբէ. ն. բերել ի միջ պատճառս կատարագործութեան (իմն-ոբհակաց). ածել ի վկայութիւն (գիչխատութիւնս ինչ)։ խոպոթ իճիրիբէ։

Excipient, է-ոբ-իբիէնթ, ար. յուծիչ, խառնիչ, միաւորիչ նիւթ. երիւոդ պէրէպէրեայ ֆոտգրաֆատն մարդիկ։

Excise, է-ոբ-իզ, իէ. տուրք, գատ ընդունելոց (ի Իրիսատնիա). (Ինգլ-իդերատա) իչէի վերնէ։

Excision, է-ոբ-իժիօն, իէ. հատուած ի բաց. պոնդ ըչէ-ոբմա։

Excitatif, ive, է-ոբ-իդաթիֆ, իվ, -ֆ. գրգռական (դեղ). ի-ոբդ-ոբիչէի (իլաճ)։

Excitation, է-ոբ-իդ-ասիօն, իէ. գրգռութիւն. գըտ-ոբմա. ի-ոհրիւ։

Exciter, է-ոբ-իթէ, ն. գրգռել. գրգռել. 2. յորդորել. 3. յուզանել. պատճառ լինել. գըտ-ոբմա. իկէթ-իրմէ. 2. ալ-ոյրէի. իւ-ոլիւ վերնէ. 3. ըչէ-ոբմա. պէյդ-ո իճիրէ. պէ-ոկո օլմա։

Exclamation, է-ոբ-ըլամ-ասիօն, իէ. գոչումն. ազաղակ. ըղըրը. ֆէրեն. վ-ոյլը։

Point d'—, կէտ զարմացման. իլէրի-ի ի-ոճ-ոյնդ։

Exclure, է-ոբ-ըլ-ոբ, ն. ի բաց. արտաքս հանել. մերժել. վանել. չընդունել. իճ-ոբմէ վանել. պէյդոբ ըչէ-ոբմա. ֆոպոթ իճիրմա. բէյդ իճիրմա։

Exclusif, ive, է-ոբ-ըլ-ոյֆ, իվ, -ֆ. արտաքսիչ. արտաքսական. որ գայլս ի բաց հանէ. անհաղորդական սլլուտ. անձնական. առանձինն. բէյդ

գական · խոսքերէն · մանուկը · հանուխօսուլ · ինէ-նէրէն ։

Expression, ե֊ք֊սի֊օն, էն · մղելն · քաշելն · ճմլումն. 2 · յայտարարութիւն · նկատակիր · նշանակ. 3 · ատացած պայման բանից · խօսք · սքէմա. երէսէ. 2. ի֊ֆի֊նի֊տիվ · ոգի · նէլսն. 3 · խոսքէր · լօֆէլ · ինէլմի։

Exprimable, ե֊ք֊սի֊մա֊պլէ, ած · ճառելի · դիւրին ի մեկնել. խոսքէր օլա֊բի֊լիր։

Exprimer, ե֊ք֊սի֊մէ, ն. քաշել · մղել · ճնշել. 2 · մեկնել · նշանակել · յայտնել · յանդիման կացուցանել · սքէմա֊թ · ե֊ս֊յա֊նա֊ս էէթ֊բի֊մէ֊թ. 2 · խոսքէր · ինէ֊մէ֊մէ։

Exprofesso, ե֊ք֊սո֊ֆէ֊սո, ած · իբրեւ ի պաշտամանէ. իբրեւ առ զեակ ոք. առանձինն մտադրութեամբ · խնամով · բազում հաւատառուս · վա֊ֆա֊ն֊ճա֊կ · ի֊բ֊ր֊է֊յի֊լ ի֊ն֊դի֊ֆէ֊ռէ֊ն֊տ · ինէ֊մէ֊յէ֊ն֊ճա֊կ։

Expropriation, ե֊ք֊սո֊պրի֊ա֊սի֊օն, էն · հանելն, մերկացուցանելն ի սեպհականէ իմէ֊թ · գո֊լա֊ն֊ման֊գա֊սո֊վ ինէ֊մէ։

Exproprier, ե֊ք֊սո֊պրի֊է, ն · հանել, մերկացուցանել ի սեպհականէ իմէ֊թ · գո֊լա֊ն֊ման֊գա֊սո֊վ ինէ֊մէ։

Expulser, ե֊ք֊պի֊լսէ, ն · մերժել · հալածել · ըս֊տո֊ ինէ֊մէ֊ . . ֆօ֊վի֊մէ։

Expulsif, ive, ե֊ք֊պի֊լսի֊ֆ, իվ, ած · մղիչ (գնդ.) · արտաքսիչ · վտարական · ա֊ֆի֊ֆ֊ֆ֊ · ա֊ի֊ֆ֊ֆ֊ ա֊ք֊սի֊ֆ֊ֆ֊ · ֆո֊ֆի֊։

Expulsion, ե֊ք֊պի֊լսի֊օն, էն · մերժումն · մղելն · վանումն · հալածելն · ֆօվ֊մո֊ · ա֊ի֊ֆ֊լ֊ · ա֊ի֊ֆ֊ ա֊ք֊սի֊ֆ֊ֆ֊ ։

Expurgation, ֊. Émersion. 3 · ֊. Excuse.

Expurgatoire, ե֊ք֊սի֊ֆ֊ֆ֊ա֊ի֊ֆ֊ա֊ֆ֊ , ած · Index — ցանկ գրոց մերթ ընդ մերթ ընդ արգելեալոց · ի գործա֊

նայեալոյ մինչեւ ուղղեցին · ի֊ն֊ա֊ի֊ֆ֊ օ֊լա֊ն֊ճ֊ա֊ֆ֊ի֊ֆ֊ ի֊ն֊ա֊ֆ֊ օ֊լա֊ն֊ճ֊ա֊լ ա֊ի֊ֆ֊ա֊ֆ֊ի֊ֆ֊ ֆ֊ի֊ֆ֊ի֊ֆ֊ ։

Exquis, ise, ե֊ք֊ի֊, իզ, ած · քնարր · պատուական · ապրնուագոյն · նշ֊ · ա֊լ֊ · լ֊ի֊լ֊ · նի֊ֆ֊ի֊ ։

Exsuccion, ե֊ք֊ս֊ք֊սի֊օն, էն · ծծելն, խմելն, ձգելն (գ֊ի֊ւ֊թ ա) · ե֊մ֊ · ֆ֊ա֊ · ինէ֊ղ֊ա֊լ ր֊ի֊ն֊ա֊ի֊ֆ֊ ։

Exsudation, ե֊ք֊ս֊ք֊սու֊տա֊սի֊օն, էն · քրտնուիլն · ինէ֊ր֊լ֊ի֊ֆ֊ ։

Exsuder, ե֊ք֊ս֊ք֊ , ն · ընծելել · ելանել · քրտնել · էէ֊ի֊ֆ֊ ինէ֊ր֊լ֊ի֊ֆ֊ ։

Extant, ante, ե֊ք֊ս֊թ, ա֊նթ, ած · գոյ · եական · որ կայն ի բնէ · օլա֊ն · ա֊յ֊ն֊ի֊ ֆ֊ի֊ֆ֊ա֊ֆ֊ա֊ն֊ի֊ ։

Extase, ե֊ք֊ս֊թ֊զ, էն · զարմացումն · յափշտակութիւն միտաց · հիացումն. ա֊ի֊ֆ֊ի֊ֆ֊ի֊ֆ

(օրմանը) փոփոխ. (լինելիքին) նշանակող. (մարդ) նշանակող։

Explorateur, նոր-բնագնաց. որ լրտես. աշխարհագրագէտ. ներշնչող. ճանապարհ։

Exploration, նոր-բնագնացութիւն. զննութիւն. լրտեսութիւն. ներշնչելու. ճանապարհորդութիւն։

Explorer, նոր-բնագնաց, ն. լրտեսել. զննել. ներշնչել. ճանապարհորդել. ծանօթանալ։

Explosion, նոր-բնդրնդիւն, ած. շառաչիւն. բամբիւն. ձայնիւն. պայթիւն. ըմոռիւն. ը-նդրնդալ։

Exportation, նոր-ջոտուածի, ած. հանուածի (վաճառաց). առաքելի այլուր (գվաճառս). վաճառահանութիւն. (մալ ըստը) դուրս ղրկութեան ներշնչելու. ծանօթանալ։

Exporter, նոր-ջոտող, ն. հանել արտաքս ի տէրութենէ. առաքել այլուր (գվաճառս). ներշ ղրկողին (մալ) ներշնչելու. ներշնորդող։

Exports, նոր-ջոտ, որ. յոգ. վաճառք արտաքս հանելոց. ներշ ղրկողին ներշնորդելիք մալըստը։

Exposant, ante, նոր-ջոտող, ած. խնդրող. աղերսագիտ. 2. որ դնէ գվաճառս իւր ի տեղ հասարակաց. 3. ցուցնող. յայտարար (ի բան). որ ներշ. արտահոսել վէրքն. 2. առնշնորհնշնորդելու նկին մալըստը օրինաց ետչոտ. 3. փոխնշնորդին։

Exposé, նոր-ջոտ, որ. պատմութիւն. յայտարարութիւն. ինդ. մարմար։

Exposer, նոր-ջոտել, ն. դնել արտաքս, առաջի. ի տես հանել. ցուցանել. ածել ի հանդէս. 2. մեկնել. յայտնել. պատմել. 3. դնել ի վտանգի. արկանել ի վտանգ. 4. ընկճել. առնել. 5. վատնել. կառուցանել. յարդարել. օրինաց ըստըմբոխ. ետչոտ. ներշնչելու. 2. նոպտիր. ղեչան կնիկ. նոպտ. նոպել. 3. ոպտիր. 4. ոպտիր. 5. (գնոպտիրող նոպտիրոն) ներշնորդ. ներնշնչելու։

S'—, ն. զգալին ի բանին առնել. զանձն ի վտանգի կացուցանել. 2. կալ միալ յանդգնիլն. լինել առաջի. մարնշնչելոյ ներշնչ. 3. (նշանակ ըստն) ներշնչելու պատրաստ։

Être exposé à la risée, լինել նշանակ ծաղուց. հեր ելնին լեզուներուն. ղեհոլչնդունի գնոպտելու օրմանէ։

Exposeur, trice, նոր-ջոտչիորո, գոխ, որ. եւ ած. սփռիչ. առաջ գրամոց. ետղոպելոյ պատրաստ։

Expositif, ive, նոր-ջոտչնդ, ն, ած. մեկնիչ. յայտնիչ. նշանակիչ. ներշնչելի. պետն ներնշնչ։

Exposition, նոր-ջոտչիոյ, ած. առաջադրութիւն. դնելն առաջի կամ ի տես. դնելն արտաքս. հանդէս (վաճառաց). 2. գիր. նախառնպիտաց. 3. յայտարարութիւն. պատմութիւն. մեկնութիւն. 4. ընկճելի առնել (գմանկուն). ոպտիրոն. ներնշնչոն. ետնշնչոն գոռ. արշ. արշէ. նոպտիր գօրս. 2. ներ. ներնշնչ. ի՛նչ ինչ ներնշնչ. 3. նոպել. հերնշնչ. հանոպ. ներնշնչոր. 4. (ղեհոլ) ղրկութիւն։

Exprès, esse, նոր-ջոտ. ն. յայտնի. մեկին. լուսաւոր. պետնչ. առներնշնչ։

—, որ. հրնշտակ. առանձինն բանիւք. ներնշնչոն գոռներ. գնչոտ ներնշնչոն։

—, ի. կամաւ. դիտաւորեամբ. առանձինն. գոռնին. ներնշնչ. ներնշնչոն։

Expressément, նոր-ջոտ-ներնշնչ. ի. յայտնապէս. մեկին. յայտնի. առներնշնչ. ներնշնչոն։

Expressif, ive, նոր-ջոտներնշնչ, ն, ած. նշանակական. յայտնական. յայտարերական. ազ-

ձեալ. ճան չե֊փչէն. եօլքեչք, գոլիայա, սեռակչք եռեքն։

Expiration, է֊քսբռասիօն, էթ. տուբ ընդոյ. չնչելիս չառնչ. 2. ժամանակակէտ. կատարած. վախճան. 3. չոգի. սըտոփ վիրկ. 2. վոփ. ասն. էռնեմ. 3. գոսպոս։

Expirer, է֊քսիռե, չ. փչել գոդի. վախճանել. 2. նուսգել. չիջանել. 3. կատարել. հասանել ի կատար. յանգ ելանել. եօլչե֊. 2. է֊ռիը սէ֊. ֊եքռնէ֊. 3. ալիսէ֊. իռամ օլմէ֊։

— l'air, չնչել. տալ գլուխ. ասլուսէ. ներքեռ վերկե֊։

Explétif, ive, է֊սբլէթիֆ, իվ, ած. (բառ.) առ. զարդուե եդեալ. յաւելագիր. (֊եօզ ըռեչէ֊ռ իվին լըֆէդ) գ֊ռեզմի՛ էռեօտ զըչիտ։

Explicable, է֊սբլիքեռաբլ, ած. մեկնելի. դիւրին ի մեկնել. հանս վերլուծէ֊. ըռեֆ֊ռէռ գ֊ռեֆռե։

Explicateur, է֊սբլիքա֊թէօռ, ար. մեկնիչ. իրաց ի տեսիլ եդեալց. վերծ֊ռ իվին օգրեռա֊ գեռաբլեսըն հասգ֊վլէսրին ըռեֆ֊ռիգեռ֊ռ։

Explicatif, ive, է֊սբլիքա֊թիֆ, իվ, ած. մեկնիչ. հանս վերլուծիչ. գ֊ֆեռ֊ռէռ։

Explication, է֊սբլիքա֊սիօն, էթ. մեկնութիւն. հանս ըռեֆ֊ռէռ։

Explicite, է֊սբլիսիթ, ած. յայտնի. մեկին. ալէռեռ֊ռ. ասն. ալէթ։

Explicitement, է֊սբլիսիթ֊մըն֊, ած. յայտնապես. մեկնաբար. ալէռեռ֊ռ. ալէթգան։

Expliquer, է֊սբլիքե, ռ. մեկնել. 2. թարգմանել. 3. ատատցանել. ցուցանել. յայտ առնել. հանս վերլուծ֊. ըռեֆ֊ռէռ ներգ֊. 2. ըռեշգիս֊ռ ներգ֊. 3. եօշգերգ֊. էռօռերգ֊. իֆ֊ռեռ ներգ֊. ռնըրմ֊։

Exploit, է֊սբլոա, ար. ա֊ռուԹիւն. քաչուԹեան. նա֊հատակուԹիւն. երեւելի և֊ռեւելի գործք. 2. կատարումն պաշտամանն ապաստատացգ գատաւորի. կոչումն յատեանն. ազգապարտուԹիւն. ֆօհրե֊հանըֆ֊. ղռվէվրի֊. ֆէռռոռ֊հռ. 2. գ֊ռոռեռլէ֊. գ֊հռ֊ռէռ գռվէվրի֊. վերռոռ գռվէվրի ներգ֊։

Exploitable, է֊սբլոա֊թաբլ, ած. զոր մարթի է գործել եւ վաճառել գատաստանաւ. 2. շահաբեր. (երկիր) զոր մարթի է վարել ի շահ. չերան զռոլի օլռանա֊գիլիներ. 2. ֆէռեֆ֊ռէռլը. վեռ իվ էլէ֊ռելէ֊վիլիներ։

Exploitant, է֊սբլոա֊թան, ար. կալանաւորակապ. սպասաւոր տանեակալաց. հրամանակատար. մեհեռեգ ղռվռա֊ղռ. գ֊ռոռեռլէ֊ռ ներգ֊ռեռ֊։

Exploitation, է֊սբլոա֊թէյ֊, էթ. վարուժն. վայելումն. վայելուած. շահրութիւն. գ֊ռեֆիաբ իվ գռա֊ղլանմա. վեռ ըռեֆ֊ռմա։

— d'une mine, բռովդոռ֊ռուԹիւն. պէգէրն հանած֊ռայս. հանին ըռեֆ֊ռմա։

— des bois, հատուածն անտառաց կամ իրաւունք հատանելոյ զանտառս. օրմն գռ֊ռ էռեօռ օրմն վեռ գ֊ռեֆ֊ռէռ։

Exploiter, է֊սբլոա֊թէ, չ. գործել գործս քաչուԹեան. վճարել գործս ևռեւելիս (առ ըռնչ. խաղ). 2. կատարել. վարել գպաշտօն վարդապետի. ֆեռեբմանըռեֆ֊ ներգ֊. 2. գ֊ռոռեռլէ֊ռ վերռ֊. ղռոռ֊ղռռեռ գեռեռռեռլիներ֊ ըռեֆ֊ռէռ ներգ֊։

—, ն. վարել ի չահ. յօգուտ ի կիր արկանել. վայելել. հատանել (զանտառս). գործել, վարել, մշակել (գերկիր). հանել (քրայական նիւԹս). վեռ ըռեռ գ֊ռոռեռ֊ռմ֊. գ֊ռեֆ֊ռէռը ըռեֆ֊ռ֊

ֆիազուցանել. վաղվաղակի ի քաց արձակել. 2. հոգալ գկարեւորսն. հանգիստնել. կազմել. 3. առաքել. յղել. 4. փութաձեռակի մեռուցանել. սպանանել. սճելի եմ. պիր էի լուծուս պոլս լուծուրմե. լուծուցնե ինձ աչիներս. 2. էրիկս լուծվ. ծանոթանե. հասկըլանե. 3. եղլանե. կերտուրս. 4. ինչ եղլուրս կերտուրս. լուծուս ահրիմն կերտուրս.

Expéditeur, եւ-բէ-քի-տէօր, ար. յուղարկող, առաքիչ վաճառաց. գործիչ. մալ եղլոյն։

Expéditif, ive, եւ-բէ-քի-թիֆ. իվ. ած. փույթ. չղոյս. լուծուս. լուծուս պիրիրեն։

Expédition, եւ-բէ-քի-սիօն, իզ. վաղ կատարումն. վճռբերն արագ արագ. 2. առաքումն. յուղարկութիւն վաճառաց. 3. երթալութիւն. ճեպ. ժրութիւն. փույթ. 4. արշաւանք (մարտի, նաւական). 5. պատերն ճեռնադրեալ, վաւերական. պիր իվ լուծուս պիրիրմե. գերիս պիրիրմե. ինքիրեր. 2. մալ կերտուրմե. ինքիրեր. 3. ճճելի. լուծուսլուծ. զարբի. 4. գերեր. 5. առնչի ընտրեալ օլանալ եղելոյ նշոլը նաստիա։

Homme d'—, այր գործոյ. իվլի-գար. պիճիրիվլի ադամ։

Expéditions, իզ. յտ. նամականի. հրամանք իրդիմով. մուրհակք առաքելիք. գրաճլար. ինհրիբոն. նվրաճ։

Expéditionnaire, եւ-բէ-քի-սիօնէր, ար. պատրաստող, յուղարկիչ վաճառաց. 2. հոգացարձու առաքելոց ի հաստոյ. գործակալ յընդունել կամ ի փութացուցանել գհրամանս յարքունեաց հաստոյ. 3. ընգօրինակիչ պաշտօնական. դպիր վաւերական պատճէնից. գրաբել. պիր պաշխիճաճա մալ կերտուրմե. 2. փութա խարտիճան կերտուրմե. գրիչ. 3. ամանուրմե. գրիչ։

Expérience, եւ-բէ-րի-անս. իզ. փորձ. ուղղութիւն. ինհրիմե. վարքաճլար։

Experimental, ale, եւ-բէ-րի-մէնթալ. ած. փորձական. փորձիւ. ինհրիմե էլէ օլան. ինհրիմեյէ գործն։

Experimenté, ée, եւ-բէ-րի-մէնթէ. ած. փորձեալ. 2. փորձ. հմուտ. ինհրիմե օլանմալ. գիճիճի. 2. էլէ գրն. վարքաճ։

Expérimenter, եւ-բէ-րի-մէնթէ, ն. փորձել. ուղղել. ինհրիմե կերճե. աշնամք։

Expert, erte, եւ-բէր, ճարտ, ած. վարժ եւ կիրթ. փորձ. ուղեակ. էլէգին. վարքաճ. հունր։

—, ար. քննիչ իրաց ինչ կարգեալ ի գատաւորաց. գիճիճի. ինհրիմի. ինհրիմ կերճե էլէն գիճիճի օլան գրէն։

Expertise, եւ-բէ-րթիզ, իզ. այցելութիւն. խուզարկութիւն, զգոյց քննչաց կարգելոց ի գատաւորէ. գիճիճիլար ինհրիմլար. գրէն։

Expiation, եւ-բի-ասիօն, իզ. քաւութիւն. գճճ քաւութեան. գրճիճիլի. 2. գճճ քաւութեան գրճիճիլի գարդան։

Expiatoire, եւ-բի-ա-թուար, ած. քաւութեան. քաւիչ. գրճիճիլին գարդր. գրգրճիճիր։

Expier, եւ-բիէ, ն. քաւել. կճճոհը ինհրճիր կերճե։

Expilation, եւ-բի-լասիօն, իզ. գողութիւն, յարձակմն (յընչից ժառանգաւորեան). գիր ճաճին ժառանգաւորեան. գրճիճիլի ինհրճիր կերճե։

Expirant, ante, եւ-բի-րան, անթ, ած. օրհասական. ոգեվար. մերձ ի մահ. մօտ ի վախճանել. (քոյ) առկայ-

Փոքր խարճիճան կերճե-րճիճիճ գրճիճիլի գարդան կիր-վերճել. 3. առել երճիճրճեն առհասարակ գալիք ինհրիմ։

Expérience, եւ-բէ-րի-անս. իզ. փորձ. ուղղութիւն. ինհրճիր. վարքաճլար։

Experimental, ale, եւ-բէ-րի-մէնթալ. ած. փորձական. փորձիւ. ինհրճիր էլէ օլան. ինհրճիրճիլ գործն։

Experimenté, ée, եւ-բէ-րի-մէնթէ. ած. փորձեալ. 2. փորձ. հմուտ. ինհրճիր օլանմալ. գիճիճի. 2. էլէգին. վարքաճ։

Expérimenter, եւ-բէ-րի-մէնթէ, ն. փորձել. ուղղել. ինհրճիր կերճե. աշնամք։

Expert, erte, եւ-բէր, ճարտ, ած. վարժ եւ կիրթ. փորձ. ուղեակ. էլէգին. վարքաճ. հունր։

—, ար. քննիչ իրաց ինչ կարգեալ ի գատաւորաց. գիճիճի. ինհրճիրճիլ կերճե էլէն գիճիճի օլան գրէն։

Expertise, եւ-բէ-րթիզ, իզ. այցելութիւն. խուզարկութիւն, զգոյց քննչաց կարգելոց ի գատաւորէ. գիճիճիլար ինհրճիրճիլ. գրէն։

Expiation, եւ-բի-ասիօն, իզ. քաւութիւն. 2. գճճ քաւութեան. գրճիճիլի. 2. գրճիճիլի գարդան։

Expiatoire, եւ-բի-ա-թուար, ած. քաւութեան. քաւիչ. գրճիճիլին գարդր. գրգրճիճիր։

Expier, եւ-բիէ, ն. քաւել. կճճոհը ինհրճիր կերճե։

Expilation, եւ-բի-լասիօն, իզ. գողութիւն, յարձակմն (յընչից ժառանգաւորեան). գիր ճաճին ժառանգաւորեան. գրճիճիլի ինհրճիր կերճե։

Exorbitamment, ել-ք-ա-պա-մ, ած. անհաւարին. յան-չափս. ի ֆբ-ռ. հոգոյն ա-ւերել:

Exorbitant, ante, ել-ք-ա-պի-տ, ել, -տ, ած. անսա-նի. անհաւարին. տարապայման. օրնադէզ. հոգոյն ի-նչ-բա:

Exorciser, ել-ք-ո-ւիզ. ն. երդմնեցուցանել. հանել, մերժել զդեւն. ազատել ի դիւէ. 2. յորդորել, բանա-դատել. ճն ը-ք-ա-բ-մ-ք. ճն-ո-ւ-ն ֆ-ռ-ի-ռ-մ-ք. ի-ն-ի-կ-ա-ք փա-ռա-ռ օ-ք-ռ-մ-ք. 2. պ-ի-ռ-մ-ք. ը-ք-ը-ւ-մ-ք-ն-ե-գ-ռ-ը ե-ն-մ-ք:

Exorcisme, ել-ք-ո-ւիզմ, ար. երդմնեցուցանելն. հանելն զդեւ. ազատելն ի դիւէ. ֆ-ք-ռ-ռ-ն. ճն ը-ք-ա-բ-մ. ի-ն-ի-կ-ա-ք-ն-ի:

Exorciste, ել-ք-ո-ւիզ-ք, ար. երդմնեցուցիչ. ճն ը-ք-ա-բ-ռ-ն. ֆ-ք-ռ-ռ-ն-ռ-ռ. ի-ն-ի-կ-ա-ք փա-ռա-ռ օ-ք-ռ-մ-ն:

Exorde, ել-ք-ռ-ռ, ար. յա-ռ ա-ջ-ա-ռ-ն. սկիզբն. նա-խա-կ-ա-ր-գ բան. ա-ռ-ջ գ-ռ-ւ-ը-ն-ը-ջ-ը. ն-ռ-ե-գ-ռ-ւ-ի-մ:

Exostose, ել-ք-ռ-ջ-ռ, ի-ն. ա-ւ-ռ-ւ-մ ա-կ-ի-ռ-ա-ց, ե-ր-գ-ռ ա-ռ-ռ-ռ:

Exotérique, ել-ք-ռ-ի-ռ-ի, -ն-ի. ա-ռ-ռ-ա-ք-ի-ն. հ-ր-ա-ռ-ա-ռ-կ-ա-ռ. հ-ա-ռ-ռ-ռ-ա-կ-ա-ց փ-ի-ռ-ռ-ի-ռ ֆ-ռ-ռ-ռ-մ:

Exotique, ել-ք-ռ-ի-ռ, -ն-ի. ե-կ-ռ-մ-ռ-ռ. օ-ռ-ռ-ռ. օ-ռ-ռ-ռ-ք-ռ-ռ-ռ-ի-ռ. ռ-ռ-ռ-ռ-ռ-ի-ռ. ռ-ռ-ռ-ռ-ռ-ռ-ռ-ի-կ. ռ-ի-ռ-ռ-ռ-ռ-ռ ել-ռ-ի. ի-ռ-ռ-ի:

Expansible, ե-ռ-ք-ռ-ի-կ-ռ-ի, -ն-ի. ռ-ռ-ռ-ռ-ռ. ռ-ռ-ռ-ռ-ռ-ռ-ռ-ռ-ռ. ա-ի-ռ-ռ. ի-ռ-ռ-ի-ռ-ռ. ի-ռ-ռ-ռ-ռ-ռ-ռ ռ-ի-ռ-ռ-ռ:

Expansif, ive, ե-ռ-ք-ռ-ի-ն, ի-վ, -ն-ի. ռ-ռ-ռ-ռ-ռ. 2. հ-ա-ղ-ռ-ռ-ռ-ի-կ. հ-ա-ղ-ռ-ռ-ռ-ռ-ռ-ռ. ի-ռ-ռ-ռ. ի-ռ-ռ-ռ-ռ-ռ. 3. ի-վ-ռ-ք ի-ռ-ի-ռ:

Expansion, ե-ռ-ք-ռ-ի-ռ-ռ, ի-ն. ա-ք-ռ-ա-ռ-ի, ռ-ռ-ռ-ռ-ռ-ռ-ռ-ռ-ռ. (հ-ռ-ռ-ռ-ռ-ռ ի-ռ-ռ-ց). ի-ռ-ռ-ռ. ռ-ռ-ռ-ռ. ի-ռ-ռ-ռ-ռ:

Expatriation, ե-ռ-ք-ռ-ռ-ռ-ռ-ռ, ի-ռ. ի-ռ. մ-ռ-ռ-ռ-ռ-ռ, ռ-ռ-ռ-ռ-ռ-ռ-ռ-ռ-ռ-ռ. լ-ռ-ռ-ռ-ռ-ռ-ռ-ռ-ռ-ռ. վ-ռ-ռ-ռ-ռ-ռ-ռ-ռ-ռ-ռ. ռ

Exhéréder, եւկ-եր-ել, ն. մերժել, հատանել ի ժառանգութենե. ոչրատան չէիր եւնդ, ելե-ել։

Exhiber, եւկ-իպ, ն. մատուցանել. յանդիման կացուցանել. ընծայակցուցանել. էպր-ը եւնդ. հե-ը-ուլ ենդիր-ել։

Exhibition, եւկ-իպ-ութ, էն. ընծայակցուցանելն, յանդիման կացուցանելն գմուրհակս յատենի. յանդիմանութիւն. ուենիր ենե-ենդիր-ել. էպր-ը։

Exhortation, եւկ-որ-ութ, էն. խրատ. խրախոյս. յորդորութիւն. նաւնհոն. եօյն-ս։

Exhorter, եւկ-որ-ել, ն. յորդորել. խրախուսել. եօյն-ել, ը-ւրեն վերել։

Exhumation, եւկ-ում-ութ, էն. հանելն ապտակս ի գերեզմանե. ոչըրան էքե-ում։

Exhumer, եւկ-ում, ն. հանել ապտակս ի գերեզմանե. ոչըրան էքե-ում։

Exigeant, ante, եւկ-էժ-ան, անդ. մաղամ ինչ խընդրող. պահանջող. ըմ էհ-ը եւնեչեն. ե-ուէչ։

Exigence, եւկ-էժ-անս, էն. պէտք. պահանջանք. պիտոյք. հարկ. էեղունչ. փե-ե-ուլ. հաճեր։

Exiger, եւկ-էժ-ել, ն. պահանջել. ե-ուէչել, ե-ափ-ը եւներ. էեղ-ով եւնդիր-ել։

Exigible, եւկ-էժ-ելիք, անդ. պահանջելի. էեղնեղր. ե-ուէչով օլ-ան-ը։

Exigu, uë, եւկ-իկ-, անդ. դժպղն. փոքրիկ. ոչ. ճե-չ. փե-չ-ը։

Exiguïté, եւկ-իկ-էթ, էն. սակաւաւթիւն. նուազութիւն. փոքրկութիւն. ոչ-ը. ճե-չէյ. փե-չ-ութ-ը։

Exil, եւկ-իլ, ար. աքսորք. աքսորանք. վտարութիւն. տարապրութիւն. ել-ուլեան. նեղի. ել-ուլեան-ը։

Exile, եւկ-իլ, անդ. նուրբ. սակաւ. բնեղ. ղ-ույնի։

Exilé, ée, եւկ-իլե, ար. եւ էն. աքսորական. տարապիր. ել-ուլ-ղե-ը. ել-ուլեան։

Exiler, եւկ-իլե, ն. տարապիր տանել. աքսորել. ել-ուլեան եղիր-ել։

S'—, յ. ի քաջ գնալ. մեկնիլ. ոլր ներքան ը-փղիր-ել։

Exilité, եւկ-իլէթ, էն. փոքրկութիւն. անօսրութիւն. սկաւթութիւն. բնեղութիւն. ղ-ույնիւթիւն։

Existant, ante, եւկ-իս-ան, անդ. պղ. որ կայ. գոյաւար. է. վեր. օլեն. պո-ղ-ան. ե-ղե-ար։

Existence, եւկ-իս-անս, էն. գոյութիւն. էաւթիւն. 2. կեանք. վիճակ. վի-ճա-պ. վերէսէ. ե-ղե-պ-եղեր. 2. կօմր. հալ։

Exister, եւկ-իս-ել, ն. կալ. էանալ. գոյանալ. լինիլ. գտանիլ ի միջի. պա-ր-մաբ. վեր օլմաբ. ե-ղե-ար օլմաբ. պո-ղ-ան-մաբ։

Exode, եւկ-ոտ, ար. գիրք ելից. 2. ելք. վերջին մասն թատերական խաղուց 8ա-նաց եւ հառմայեցւոց. ոչիչ ի-լ խոտրատ. 2. խոփ եզ-ան-նէ-ներ վի ըմ-ուլ-ուրեն վեր-ը-ղ-ոտ ը-ւրեն օյո-ան-ան-ան ան ֆատըր։

Exoine, եւկ-ոյն, էն. մուբհակ կամ վկայական գիր վասն չկարելոյ երթալ յատենի. ը-ւրեն-ը-ս ենե-ի-ուէչ-ներ էպր-ը օլ-ան ոչիչ։

Exomologèse, եւկ-ոմ-ոլ-ոյ-ես, էն. (հրապարակաւ) խոստովանութիւն, ապաշխարութիւն. էրեխտ. ը-ւրեն։

Exophthalmie, եւկ-ոֆ-թալ-մի, էն. ուռնուլն, երանելն աչացս արտաքս ի կապչէն. ենօշ ոչիչ ալ օյո-ման-ոտ-ան փեր-ը ըէ-մաբ։

Exorable, եւկ-որ-ոլիք, անդ. լսող. ընդունող (աղաչանաց). գթած. բիճա ֆազ-ը եոփեն. ե-ղե-մ-ը-ւրեն։

նել. ֆոբոյ, ապատ, ահ ֆրիկէ։

Exemption, եկզէմփսիոն, էն. ազատութիւն. առանձնաշնորհութիւն. ազատարկութիւն. ազատութիւն։

Exequatur, եկզէքուատուր, ը. հրաման գործադրութեան. լի կատարեալ իշխանութիւն. 2. հրաման ընդունելութեան (հիւպատոսաց ի քաղաք մի)։ իշխանութիւն տուեալ գործակալի օտար տերութեան ի կատարել գիւր պաշտամունս. ֆրբ եքզէ-քիւ-թիւր. 2. պէր պիւլիք ին խարիճէնէն լահոնէպէրինէ վէրիլեն բահանի, բահանինա։

Exercer, եկզէրսէ, ն. կրճռել. վարժել. ինեքել. ընդունուցանել. 2. ի գործ արկանել. կատարել. 3. փարձել. մեւէ. պէր վէրվէ. ինձիր եքզէրսէ. 2. ֆունկսիոն եքզէրսէ. 3. ինձրդեմ եքզէրսէ։

Exercice, եկզէրսիս, ը. կրճռութիւն. հրահանգ. վարժք. 2. կատարումն. վարժութիւն. արկանելն ի գործ. 3. զօրավարժք. կրճռութիւն զինուորական. 4. չարժումն, կրճռութիւն մարմնոյ. 5. պաշտօն. գործ պաշտամանց. գործ. 6. ներգործութիւն. վաստակ. աշխատութիւն. 7. բաժանութիւն. հարկահանութիւն. պէր-ռ մէյէ. ինձիր. 2. էյէրսիմ. 3. էֆֆրտ. ֆունկսիոն. իրիմել. 3. —ուէր ինձիր. 4. գործէրէն. 5. իշխանքն. էլ. 6. ղահրեի. ղահրեմ. 7. ինձիրքարէքէթ։

Exerèse, եկզէրէզ, էն. Հանելն արտաքս կամ Հատանելն ի բաց գանելոյդ կամ ըղձացեալ մասանց մարդկեղէն մարմնոյ. ըչքով ինձով պէրտուզ եիվէրէ պէրէզէ ղէրմէ։

Exergue, եկզէրկ, ը. տեղի թուականի, ներքնակողմն, սահմանն անկիւնաձև ի գրամս. պէրէգով ինձիր եէրէ. -ի+էնէն ալ պէրէչիմ։

Exfoliation, եքս-ֆօլիէսիօն, էն. բաժանութիւն, անկումն (ոսկերաց փտելոց) ի մի-դրնէս մի իմի գոնէս. (ի+մէյն) ինձրդ ինձրդ, ֆոգոդ ֆոգոդ օյս-ղմաք։

Exfolier (s'), եքս-ֆօլիէ, յ. բաժանել, անկանել (ոսկերաց փտելոց) ինձրմիս մի-ձրմիս. (ի+վ+) ինձրդ ինձրդ, ֆոգոդ ֆոգոդ օյս-ղմաք, պէօ+իչմէ+։

Exhalaison, եկզալէզոն, էն. շնչառութիւն արտաքս. գոլորշի. բուրաւութիւն. ցոլաւութիւն. պոյնոյ. պոյնոյ։

Exhalant, եկզալան, ած. (անօթի) ծխել. բուրել. շնչող արտաքս. պոյնոյնան. պոյնոյ ալան։

Exhalation, եկզալասիօն, էն. ծխելն. բուրաւութիւն. Հանելն գգոլորշին. պոյնոյ ղէմ-ղմա. պոյնոյնմա։

Exhaler, եկզալէ, ն. շնչել արտաքս. բուրել. ախռել. արձակել. 2. յայտնել. թագնել, (գցաւսում). պոյնոյ ալմաք. ֆօ+ա խայճաք. ինձ-հէր, նէյէ ինձի+. 2. (իզմէ-նէ) պէօ+ֆի+։

S'—, յ. գոլորշանալ. ցնդիլ. ցոլանալ. 2. ի վեր գալ. ի վեր երթալ. փարատիլ. պոյնոյնմաք. ճալայա ալմաք. 2. օչխայա ղէմաք. պէճ օչմաք։

Exhaussement, եկզոզման, ը. բարձրութիւն. յաւելուած բարձրութեան. ինձ+ի+իչի+. իրիճիք։

Exhausser, եկզոզէ, ն. բարձրացուցանել. ինձ+ի+իչիճի+։

Exheredation, եկզէրէտասիօն, էն. մերժ ումի ի ժառանգութենէ. փրատան պէօճ. փրատան պէօճիչ օլմա։

ին. գործունեություն. 3. նզովք. անեծք. խրատ. նախքին. ինչ-նի՞ խրիմնական. 2. լանքին:

Exécrer, խիշէ-ե՛ : ն. գարշել. նզովել. խրատ կին-ին. խրիմնական. լանքին օխտա՛ն:

Exécutant, խիշէ-ին-պա՛ն, ա՛ր. նուագածու. նէվ-ին. չարչիք:

Exécuter, խիշէ-ե՛ : ն. յաջողեցնա ածել. կատարել. 2. գլուխ գինչա ուրուք գաստատանաւ ի վաճառել. 3. պարտաւորել զոք. գլխատել. ապտանանել. ն. ածել, մատուցանել ի հանդէս. նուագել. 5. պահանջել, հանձնել (տուրս) բանտարար. ինքս, ինէ՛ն էինէ. 2. ասիմ ինչին չէրան չ՛ գի էինէ. 3. ինչ-նի՞ ճիշ՛ էինէ. գ՛ն էինէ. խօշտի՛ն. 4. (գիշ մա՛ն) ինքս էինէ. չալմէ. 5. ճիգարէն ինալող էինէ, ալմէ:

Exécuteur, trice, խիշէ-ե՛-չօ, գ՛ն՛, ա՛ր. եւ ին. կատարիչ. գործելի. 2. գահիճ. ինքս խոփի. 3. ճիչլա՛ք:

— **testamentaire**, կտակակատար. վաւէրին վէ՛ին:

Exécutif, ive, խիշէ-գին, ին, ա՛ն. արդիւնակատար. գործադիր. կատարիչ. ինքս խոփի. ինֆօ՛ին:

Exécution, խիշէ՛-ին, ին. կատարուած. արդիւնականութիւն. 2. գրաւուած ընչից գատաստանաւ. 3. պէսատուիթիւն. ապտանուած. 4. պահանջանք բանի. 5. գործուած. պայման յօրինուլոյ. ինքս. ինֆօ՛ն. 2. ասիմ ինչին չէրան զ՛գին էինէ. 3. ինքդին՛ գիշ՛ ճիչլ՛. գ՛ն՛. խօշտի՛ն. 4. ճիգարէն ինալող էինէ, ալմ. 5. խոփ՛. էչ-ին՛ինէ ինդուչ:

Homme d'—, այր գործոյ. գործօն. իրահամարձակ. էչ-ին՛ա՛ր, ճիչա՛ր ապտ՛:

Exécutoire, խիշէ-ե՛-ա՛ր, ա՛ր. հրամանի գործա-

դիր. իշխանաւորիւն բանադատելոյ զոր ի հատուցանել. ինքսաչիա ինճպա՛ր էոփին ֆէյ-ման. ինքս վի՛ն ինֆ՛ն էմ՛ին:

—, ա՛ն. գործադիր. գործադրական. (վճիռ) որ տայն իշխանաւորիւն յատկիանա ածելոյ. ինֆ՛ն՛ն. ինքս էմ՛ին ուելահէյին վէ՛ին:

Exégèse, խիշէ-է՛, ին. մեկնաւորիւն (բնագրի իրիք). չէրհ. ֆէչէ՛ն:

Exemplaire, խիշ՛լիֆ՛է՛-ր, ա՛ն. չինիչ. ընտիր. որ մատիի լինել օրինակ. վաճ՛ին էդրէֆ. էդրէֆնի՛ն-մա:

—, ա՛ր. օրինակ. նախատիպ օրինակ. էօրնէ՛ն. ֆոլէդ. նա՛ն:

Exemplairement, խիշ՛լիֆ՛է՛-ման, ա՛. իրրեւ օրինակ. ի չինած այլոյ. էդրէֆ օլա՛ճ՛ վէ՛ճհ էլէ. էդրէֆ օչ՛ էչէն:

Exemple, խիշ՛լիֆ՛լ՛, ա՛ր. օրինակ. առակ. 2. պատճէն. հաւատարն. էօրնէ՛ն. 2. ա՛ր՛ն. ա՛լ՛ն՛մէլ էօրնէ՛ն:

Par —, ա՛. գոր օրինակ. սպակէս. 2. բաւէլ. օն անգր. նիչ՛ն ի՛. ֆէ՛ֆէլ. 2. ա՛ր՛ն՛. ա՛ֆ՛ն՛ն ֆէ՛:

À l'— de..., ըստ օրինակի. ին՛ի՛:

—, ա՛ր. (ըստ ամանոյ իմ.) օրինակ գրոյ. ի՛ա՛լ էօրնէ՛ն:

Exempt, pte, խիշ՛ն՛, ա՛ն. ազատ. ի վէր. զէրծեալ. ազատ. ֆ՛ա՛ն:

— **d'impôt**, ապահարկ. ա՛լէ՛ն՛ն ֆ՛ա՛ն:

—, ա՛ր. վարդապետ, նահապատ, ապաշաւնակալ (աստիճանաւորեան). 2. եկեղեցական ազատ յիշխանաւորեանէ եպիսկոպոսի տեղապահն. ըստ՛լ. ֆովէ՛լ՛ա. 3. պէր նահապետաց ծիսապատարագեան հիւրընկալութեան ֆ՛ա՛ն օլան վէլէլ:

Exempter, խիշ՛ն՛ֆ՛է՛, ն. ազատ հռչակել. ի՛ազատացուցանել. ապահարկ առ-

Exclusion, է֊ք֊լ֊ու֊ժ֊ի֊ւն. էգ. մերժումն. Հանումն ի բաց. արտաքսումն. զլացումն. բառ. Ի l'— de, ի բաց Հանեալ. բաց ի. մոռաք. դուրս։

Exclusivement, է֊ք֊լ֊ի֊զ֊իւ֊մ. գ. ի բաց ի֊ոզեալ. Հանեալ արտաքս. չՀաշուելով ի միասին. խորին է֊լ֊ր֊ած֊ութիւն ասյ֊յ֊ոքան։

Excommunication, է֊ք֊ս֊կ֊ի֊ւ֊ն֊ի֊ւն. էգ. նզովք. բանադրութիւն. բանադրանք. ֊ի֊ր֊ը֊ց։

Excommunié, ée, է֊ք֊ս֊կ֊ի֊ւ֊ն. ած. բանադրեալ. նզովեալ. ֊ի֊ր֊ը֊ց֊եալ։

Excommunier, է֊ք֊ս֊կ֊ի֊ւ֊ն֊ել. ն. բանադրել. նզովել. մերժել ի Հաղորդութենէ. ֊ի֊ր֊ը֊ց֊ել։

Excoriation, է֊ք֊ո֊ր֊ի֊ա֊ց֊ի֊ւն. էգ. կեղեքածք. ցաւումն. ը֊ց֊ր֊ած. տեղի ը֊ց֊ր֊ած։

Excorier, է֊ք֊ո֊ր֊ի֊ել. ն. կեղեքել. քերել. ցաւել. տեղի ը֊ց֊ր֊ել. ը֊ց֊ր֊ած. ընդ֊ը֊ն֊կ֊ե֊լ։

Excrément, է֊ք֊ս֊կ֊ր֊ե֊մ֊ի֊ւ֊ն. ած. կղկղանք. աղբ. աւելցորդ. ամաժանդ. նեղ֊ա֊ւ֊ի֊ր. գ֊ո֊ր֊ծ֊ո֊ղ֊ա֊ծ. ի֊ր֊ը֊ց։

Excrémenteux, euse, է֊ք֊ս֊կ֊ր֊ե֊մ֊ե֊ն֊ի֊ւ֊ն֊ք֊ած֊ք֊ած֊ ընկեղ֊ի֊ւ֊ն֊ք֊ած֊ք֊ած֊ ը֊ց֊ր֊ած֊ք֊ած֊։

Excrémentiel, le, է֊ք֊ս֊կ֊ր֊ե֊մ֊ե֊ն֊ի֊ել֊ք֊ած֊ք֊ած֊ պատ֊ե֊լ֊ի֊ք֊ած֊ ը֊ց֊ր֊ած֊։

Excrémentitiel, le, է֊ք֊ս֊կ֊ր֊ե֊մ֊ե֊ն֊ի֊ել֊ի֊ւ֊ն֊ք֊ած֊ք֊ած֊ ած֊ել֊ք֊ած֊ ը֊ց֊ր֊ած֊։

Excréteur, է֊ք֊ս֊կ֊ր֊ե֊ո֊ր֊, ած. (անօթ) մղիչ կղկղանաց. նեղ֊ա֊ւ֊ի֊ր տ֊ե֊ղ֊ի֊ք֊ո֊ւ֊ն֊ք֊ած֊ ը֊ց֊ր֊ած֊։

Excrétion, է֊ք֊ս֊կ֊ր֊ի֊ւ֊ժ֊ի֊ւն. էգ. մղումն. վիժումն ած֊ել֊ք֊ած֊ Հիւթոց մերձեալ. 2. ած֊ել֊ք֊ած֊ Հիւթք (անկոց). նեղ֊ա֊ւ֊ի֊ր տ֊ե֊ղ֊ի֊ք֊ո֊ւ֊ն֊ք֊ած֊ ը֊ց֊ր֊ած֊ 2. (ֆիզ֊ի֊ք֊ո֊ւ֊ր֊ք֊ած֊) ֆ֊ո֊ւք֊ ը֊ց֊ր֊ած֊։

Excrétoire, ո֊ Excréteur.

Excroissance, է֊ք֊ս֊կ֊ր֊ո֊ւ֊ա֊ն֊ց֊. էգ. այտուն. ելևանդն. աւելորդ միս ի մարմնի. ը֊ց֊ր֊ած֊ ֆ֊ո֊ւք֊ի֊ւ֊ն։

Excursion, է֊ք֊ս֊կ֊ո֊ւ֊ր֊ս֊ի֊ւ֊ն֊, էգ. ապատակ. արշաւանք. 2. խոտորումն ի կարգէ բանից. լիճի. լ֊ո֊ւ֊ծ֊ո֊ւ֊. ի֊ր֊ը֊ց֊ր֊ած֊. 2. ի֊ր֊ը֊ց֊ո֊ւ֊ի֊ւ֊ն֊։

Excusable, է֊ք֊ս֊կ֊ը֊զ֊ի֊ւ֊ր֊, ած. որ մարժի արդարանալ. ջատագովելի. է֊ա֊ր ֆ֊ո֊ղ֊ո֊ւ֊ած֊ ֊ա֊ր֊։

Excusation, է֊ք֊ս֊կ֊ը֊զ֊ի֊ւ֊ս֊ի֊ւ֊ն֊, էգ. պատասխանատուութիւն. պատճառ. իրիւր. պ֊ե֊հ֊ան֊ի֊։

Excuse, է֊ք֊ս֊կ֊ը֊զ֊, էգ. չնզգրութիւն. պատասխանատուութիւն. ջատագովութիւն. բաղաքպ֊ք. 2. իզգրութիւն. ներումն. է֊ա֊ր֊ ը֊ց֊ր֊ած֊ ներել. 2. ֊ա֊ք֊լ֊. ըզ֊ի֊ն֊ի֊ւ֊ր֊ ը֊ց֊ր֊ած֊։

Excuser, է֊ք֊ս֊կ֊ը֊զ֊ի֊ւ֊ր֊, ն. ջատագով մատնել. արդարացուցանել. 2. իզգուլ. ներել. 3. ազատ կացուցանել. անխայթ. իրիւր իրիւր. ա֊ա֊ր֊ծ֊ո֊ւ֊ ը֊ք֊ե֊ր֊ծ֊ո֊ւ֊. 2. ֊ա֊ք֊լ֊ ֆ֊ա֊ր֊ը֊ ը֊ց֊ր֊ած֊. 3. ֆ֊ո֊ւ֊ա֊ք֊ իրիւր. է֊ա֊ր֊ը֊ց֊ր֊ած֊։

S'—, ն֊ արդարացուցանել զանձն. է֊ա֊ր ը֊ք֊ր֊է֊ր֊. ի֊ն֊ը֊ք֊ի֊ւ֊ ա֊ա֊ր֊ծ֊ո֊ւ֊ ը֊ք֊ե֊ր֊ծ֊ո֊ւ֊։

S'— sur un autre, յայլ ոք կը֊ը֊ի֊ել զյանցանան. զյանցանս զայլոյ արկանել. ֆ֊ո֊ղ֊ո֊ւ֊ի֊ը֊ զ֊ը֊ք֊ե֊ա֊ր֊ը֊ն֊ է֊ա֊ք֊ի֊ր֊ի֊ւ֊ ի֊ր֊ա֊ք֊։

Exeat, ելիր֊ը֊. ար. ելցէ. Հրամանագիր ելանելոյ. ը֊ք֊ե֊ր֊ ի֊ւ֊ի֊։

Donner à qn. son —, արձակել. ի բաց առաքել. ի֊ա֊ լ֊ի֊ր֊ի֊։

Exécrable, է֊ի֊ք֊ե֊ա֊ր֊ը֊զ֊ի֊ւ֊ր֊, ած. գարշելի. նողկ. ատելի. ֆ֊ը֊ր֊ա֊հ֊. է֊ր֊ա֊հ օ֊ը֊ն֊ա֊ծ֊։

Exécrablement, է֊ի֊ք֊ե֊ա֊ր֊ը֊զ֊ի֊ւ֊մ֊, գ. չարաչար. գարշելի օրինակ. ֆ֊ի֊ն֊ ա֊ր֊ը֊ ի֊ա֊ր֊ը֊ զ֊ի֊ւ֊ ֊ի֊ր֊։

Exécration, է֊ի֊ք֊ե֊ա֊ր֊ի֊ւ֊ն֊,

Հրագոյն աստիճանի. 2. ըստ առաւելագանցութեանն. առաւելապէս. առանձինն. ալ., մեկնուր տիր ինոյ իւր. 2. ի—ինեան օվսոր իւրն. ինոյնպէս. հակառակն։

Excellent, ente, ենթ. ածի, ած. ազնիւ. հոյակապ. գերազանց. արժանաւոր. առաւելական. վեհանոր. ի—ինեան. ալ։

Excellentissime, ենթ. ածի, ած. առնիանաձայր. 2. կարի ընտիր. պատշաճ գործեր. 2. էից. ալ. ալ։

Exceller, ենթ. ն. գերել. գանգանել. առաւել գտանել. լինել երեւելի. ի—ինեան, ալ օվքե. կերպ։

Excentricité, ենթ. ածի. այլակերպութիւն. 2. այլանդակութիւն. խորհրդաբանութիւն. 2. ոճայեղութ. ոգեներն ինոյր օվքե։

Excentrique, ենթ. ածի. այլակերպ. 2. այլանդակ. երկի ի. ինոյ ինոյ. 2. ոգեներն ինոյր. ոճայեղ։

Excepté, ենթ. նե. բաց ի. արտաքոյ. պալիս. մասիս։

Excepter, ենթ. ն. առնուլ, հանել ի բաց. ընծայել. ինինեան կինի։

Exception, ենթ. ի. բաց. բացառութիւն. 2. պատուհասութիւն. պատճառ. ընծայ. ինոյնեան. ընծայ. ինոյ. 2. ի—ը. պահանջ։

A l'— de, բաց ի. ասոյը. մասիս։

Excès, ենթ. ար. անչափ առաւելութիւն. անչափութիւն. տարապայմանութիւն. չափազանցութիւն. 2. անկարգութիւն. անառակութիւն. 3. ի չնամանիր. արհամարհանք. լկանք. ինոյ. ինոյ. 2. ի ինոյ. ինոյ. ի—ինեան. ալ։

A l'—, յանչափս. ալ. ինոյ. ինոյ. ինոյ. ինոյ։

Excessif, ive, ենթ. ի. անչափ. տարապայման. անկարգ. կարի. ինոյ. ինոյ. ինոյ. ինոյ։

Excessivement, ենթ. ի. առանց չափոյ. յանչափս. կարի յոյժ. հոգոյն ինոյ. ինոյ։

Exciper, ենթ. ն. ինոյ ի ինոյ պատճառս ինոյ. ինոյ. ինոյ. ինոյ. ինոյ. ինոյ։

Excipient, ենթ. ար. ինոյ. ինոյ. ինոյ. ինոյ։

Excise, ենթ. ի. տուրք, բաժ ընկալեալ (ի Բրիտանիա)։ (Ինկլինբրտոս) ինոյ վերինի։

Excision, ենթ. ի. տուրք. ինոյ ինոյ ի բաց. ինոյ ինոյ։

Excitatif, ive, ենթ. ի. ն. ած. գրգռիչ (դեղ). ինոյ. ինոյ (ինոյ)։

Excitation, ենթ. ի. գրգռութիւն. ընծայ. ինոյ։

Exciter, ենթ. ն. գրգռել. գրգռել. 2. յորդորել. 3. յուզանել. պատճառ լինել. ընծայել. ինոյ. 2. ինոյ. ինոյ. 3. ինոյ. ինոյ։

Exclamation, ենթ. ի. գոչումն. աղաղակ. ինոյ. ինոյ. ինոյ։

Point d'—, կէտ գոչմացման. ինոյ ինոյ։

Exclure, ենթ. ի. ն. ի բաց. արտաքս հանել. մերժել. վանել. չընդունել. ինոյ. ինոյ ինոյ. ինոյ. ինոյ։

Exclusif, ive, ենթ. ի. ն. արտաքսիչ. արտաքսական. որ գայլս ի բաց հանէ. անհաղորդական այլոյ. անձնական. առանձինն. ինոյ

հետանդն. Էն-ծիլ-ի-փե. ֆոհ էմ-փե. 2. իս-լ էմ-փե. նաև-ֆէյե էմ-փե. 3. հէյ-հան, ֆէֆ-նո-էյեմ վէր-փե. էե-սո էմ-փե։

Examen, է-կ-զա-մէն. տր. քննութիւն. Հարցափորձ. Հանգէս. Ընթերցել. Խրնհան։

Examinateur, է-կ-զա-մի-նա-թէօռ, տր. քննիչ. Ընթերցել ետքէն. փ-ֆէ-էրնէլ։

Examiner, է-կ-զա-մի-նէ, ն. քննել. գնահել. Ընթերցել էմ-փե. Խրնհան էմ-փե. Ել-ուսանի էհ-էր-փե. տե-ղէ-փե։

S'—, յ. քննել գանձն. 2. մաշել. Վեր-ծէն ընթերցել էմ-փե. 2. ուշ-ըմ-փե. Ես-ֆե-փե։

Exanthème, է-կ-զան-թեմ, տր. բորբոքումն խազուագրոց ի վերայ մարմնոյ. ագած. Ե-լուանդն. Ինն տելըրէ վէր-փե. ֆոպրոքէ։

Exantlation, է-կ-զան-լե-սիօն, էն. Հանելն ջրհանաւ (գ-ջուր). Ձգելն օգտահնարս (գոգ). Հոս-լը-ֆոյլը (ոռ-, հա-) տելըրէ վէր-փե. լէ-ֆոքրմ։

Exarchat, է-կ-զար-ֆա, տր. մարզպանաւթիւն Իտալիոյ. Հռաւեննայ. Խրնհա-, Բա-վէննա այանէ-էլ-էր։

Exarque, է-կ-զար-ք, տր. մարզպան Իտալիոյ. կաւագկալ Հռաւեննայ առաքեալ ի կայսերացն Կոստանդնուպաղսի. 2. Խանաբհադոյն Հայրապետ Ցուհաց. Խրնհա-, Իա-վէննա այանը. 2. Բա-ղըմ-ըն ֆոխրէ-տեն ոմեր ներկն էյ-ֆա-ռա։

Exaspération, է-կ-զաս-փե-ռա-սիօն, էն. զայրացք. արամ-ռաւթիւն. զայրացաւթիւն. Իշէ. Խօսի. Խօսէյե էլ-էր-փե. 2. ֆ. Exacerbation.

Exasperer, է-կ-զաս-փե-ռէ, ն. զայրացուցանել. գառնացուցանել. Եշդ-ըմ-փե. տե-ղէ-փե. Ճանիը ուբ-փե։

Exaucer, է-կ-զո-սէ, ն. ունկնդիր լինել. լսել զաղաչանս. Լէ-էմ-փե. ըմ-ծուը ֆոպոս-լ էմ-փե. Լսնա-ֆոյ էմ-փե։

Excavation, է-կս-ֆա-վա-սիօն, էն. պեղումն. 2. խռաքը. փորուած. ֆոչ-ըմ. ֆոչ-էլ. 3. ս-ֆօ-ռ. ֆէշ-էլ։

Excaver, է-կս-ֆէ, ն. բրել. պեղել. ֆոչ-ըմ-փե։

Excédant, է-կս-եդ, տր. առելորդ. յաւելուած. ջնջո-ռե. ռ-ըմբէ։

Excédant, ante, է-կս-եդ, անդ. ած. յաւելեալ. Ռաց-ցնալ. 2. անչափ. կարի յոյժ. ռ-ըմբէ. ֆ-ուռն. 2. հակառակն Իս-ւբ-ռ. ջ-ոյնըլ-ը չէ։

Excéder, է-կս-եդ, ն. անցանել. առաւելուլ. Եւանել քան չափ, քան սահման. լի-նել աւելի, անդր քան. 2. նեղել. զգուռել. տառապացուցանել. ծանրաբեռնի առնել. 3. կարի մեծ աշխատ առնել. պարտաւորեցուցանել. Ն. կոշ-կոնել. Թ-ռաղել. Խօնի, հոգ-ոն ընչից. ալ-ըմբ. Ընթ-ռաւել էմ-փե. ջ-իռ-ի օշմբ. 2. աբ-լէն, Եւ-էյեն վէր-փե. ռաճն, -ռ-ըմ-ըշ-էբ ընթ-ըր-փե. (Ընկ-լի-ֆ-լէ էլ-էն-ռ) ֆ-ոխ-ռ-լ-ռ էմ-փե. 3. էե-ռ ջ-ի ե-ռ-ե-լէ-ֆ-ե. ջ-յե-լէ ե-ռ-ռ-ռ. ռ. ընթ-էլ-ֆ-ե. Ս'—, ե-ռ-ել ըստ չափ (չափ ընչ). վաստակաբեկ լինել. պարտաւել. Հա'-պոռ ընթ-ռաւ-ը ընթ-ռաւ-ել էմ-փե. ջ-յե-լէ-լ ե-ռ-ռ-ռ. հ-ելը-ֆ օշմբ։

Excellemment, է-կս-ել-լա-մէն, ած. ազնուապէս. բարձրագոյն պայմանաւ. Խռչ-էլ։

Excellence, է-կս-ել-լէն-ս, էն. ազնուաւթիւն. առաւելութիւն. առաւելագանցութիւն. 2. ա-ռ-ա-ռ-ա-ռ-թիւն. ա-ռ-ա-ռ-ա-ռ-թիւն (անուն պատուոյ). ֆ-ոխ-ել-ե-ֆ-լէ-ռ. ռ-ռ-ռ-ռ-ռ-ռ. ե-ռ-ռ-ռ. 2. ր-ե-ֆ-ր. ր-ռ-ֆ-ռ. ռ-ռ-ռ. ռ-ռ-ֆ-ե-լ-ռ. ե-ռ-ֆ-ե-լ-ռ։

Par —, աբանելապէս. ազնուապէս պայմանաւ. ի բար-

արձակ. 2. գարձուածք նաւու. ակր կին գեղեցկութիւնը բերող էակ կամ իրաց. 3. կին գեղեցկուհի։

Éviter, խուսափիլ, ն. խորշիլ. զգուշանալ. խոտորիլ. խուսափիլ. ուղիմոխ. փոլմոխ։ —, ն. գատնալ նաւու. կին պարտքեն կամ ինչէ գերծանիլ։

Évocable, եվոքապլ, ած. յորդորելի. պարտք կամ ինչ որ կրնայ օրէնսդրէ դատաստանի կանչուիլ։

Évocation, եվոքասիոն, էգ. կոչումն (գիւաց). հրաւէր. 2. ձգելը յայլ ատեան. յորդոր. (գին) ըսելը, գովքն եղիմ. 2. գովելը ուրիշ կերպ նկատմամբ. նախատինք գովելոյ։

Évocatoire, եվոքատուար, ած. Cédule —, մուրհակի յորդորելոյ յայլ ատեան. պարտքը կամ ինչ որ կրնայ դատաստանի կանչուիլ։

Évolution, եվոլիւսիոն, էգ. շարժումն զօրաց ի փոխել զդիրս. ուղիղ փոխումն կերպի։

Évoquer, եվոքէ, ն. կոչել (գիւաց) արտաքս. 2. յայլ ատեան ձգել գործն. (գին) ըսելը, գովքն կրկին. 3. գովելը ուրիշ կերպ նկատմամբ. նախատինք գովել կրկին։

Ex, էքս, Ex-ministre, անկատար, եղեալ պաշտօնեայ. պաշտօնեայ յառաջ ժամանակաւ. փոխ, նախընթաց, ինչ վաճառականի նախընթաց։

Exacerbation, էկզասէրպասիոն, էգ. գայրացումն (տենդի). (ցաւոյ) սաստիկ։

Exacorde, էկզակորտ, էգ. նուագարանի վեցաձայն. ալիք երկուքն, ալիք միայնակ ալիքն։

Exact, cte, էկզակթ, ած. ճիշդ. ճշդիւ. 2. փոյթ. ժամադիր. խիստ. ուղիղ. 2. հաստատակամ. պինդ։

Exactement, էկզակթմանի, մ. ճշդիւ. հաստատակամաբար. խիստ ուղիղ. պինդ կերպ։

Exacteur, էկզակթէօր, ար. անիրաւ հարկահան. հարկապահանջ. ստահարիչ. նահապետ սովորական ընծայեան. ըստ կամի. ճնշիչ։

Exaction, էկզակսիոն, էգ. անիրաւ պահանջումն, հարկահանութիւն. հարատահրութիւն. նահապետ սովորական ընծայ. ընծայ։

Exactitude, էկզակթիթիւտ, էգ. ճշդապատութիւն. փոյթ. պինդութիւն. ճիշդ։

Exagérateur, trice, էկզաժէրատէօր, տրիս, ար. ած. ամեցուցիչ. սաստկացուցիչ (բանիւք). պիտի փոխ։ օգնական։

Exagératif, ive, էկզաժէրատիֆ, իվ, ած. սաստկական, սաստկացուցիչ (բանք). գործիական, օգնական (ոքիք)։

Exagération, էկզաժէրասիոն, էգ. սաստկութիւն, յանձնառութիւն բանից. սաստկանալ. օգնական. ոքիք պիտի։

Exagérer, էկզաժէրէ, ն. սաստկացուցանել. ամեցուցանել բանիւք. օգնական. ոքիք պիտի։

Exaltation, էկզալթասիոն, էգ. ամբարձումն (յաճախ քահանայապետութեան). 2. կատարը բարձրութեան. բարձրութիւն (սատկաց). 3. գոռումն (ազի, ծծքմոյց, քրայական նիւթից). 4. սատակ հառաջն. խանդ. բորբոքումն. փքանք (բանից). 5. սատակութիւն (հիւանդութեան). փոքանքն նախիա սատարար, իրմէ։ 2. (գէր իւղոտեալն) ոչիփոխ իրմէ։ 3. գոլ. իսկիա. ն. փքած. նաւանդիկ. հեչճած. իլա. վնաս. (ոքիք) գոպարձնէլ. ն (խոռիկ. նուիր) չեփոխելի. չէ պակաս։

Exalter, էկզալթէ, ն. բարձրացուցանել. գովել. 2. գոռել գքիմիական նիւթից. 3. վառել. բորբոքել. ամեցնել

5. պարզել առաջացած առա-
ջի հաղթից. Եվէնթիլէ իր
2. զօրագլխի առնօրհակ. 3.
զօրավոր ընթացք. 3. ան-
ցեալ ժամանակի ձև. 4. բա-
ցում, երեսի. 5. Եվէնթիլէի
ձևաբանութիւն վերի։

S —, յ. ակարանակ. ապա-
կանակ. յօգոյ. 2. հաղթահա-
րել զանձն. զգայնամոռ. (Եվէ-
նըժ) ի—վէնթիլէ ևնթիլէ. հա-
վնտանիլ. հաւատան զգայնա-
նալ. 2. ինծեալ Եվէնթիլէի։

Éventoir, Եվէնթուար, ար.
հոգեհատ հրոյ. ասիել Եվէն-
թուարի։

Éventrer, Եվէնթրէ. ն.
հերձուել զգրովային անատոմ
առ ի հանել արտաքս զիմ-
բատիան. հայհոյութիւն գոչել
—ի ըստ ըրբիք ըչէ—ըս Եվէն-
թրէրիք Եուրթ։

S —, յ. թափել աղիքաց.
անկանիլ պարոյր. 2. գամ-
նային հնարս հնարել. Եվէնթրէի
տիւրիս. 2. ինչ ըսէ ըսէսիրթ
Եվէնթրէն Եվէնթրէի Երնէ։

Éventualité, Եվէնթիւէլ-
թէ, էի. պատահականու-
թիւն. 2. հնարաւոր դէպք.
ընդ այմ ենալիէնէրի. 2.
ընհանրութիւն գործոյն վերջ։

Éventuel, elle, Եվէնթիւէլ,
ան. գիպուածական. պատա-
հական. հնարաւոր գիպաց.
ընհանրութիւն գործոյն. արուի։

Éventuellement, Եվէնթ-
իւէլմէն, գ. ի գիպաց ինն-
քան պատահման. բարի Եվէն-
թիւէլմէն։

Évêque, Եվէք, ար. եպի-
սկոպոս. էպիսկոպոս։

Éverrer, Եվէռէ, ն. հա-
ւատանել զկապ լիզուի չան.
ենօթէնէի տէլ պուլնը ենռէռէ։

Éversion, Եվէռսիոն, էի.
կործանումն. Եռեսը։

Évertuer (s'), Եվէռթիւէ, յ. հնարել. ճգնիլ. ջանալ.
քաջնամալ. ըստ տիւլէռնէրէ.
ընէլսմէ։

Éviction, Եվիքսիոն, էի.
ապրաւանց յիրաւացած առա-
ցուածոյ իրիք. ընբոն պա-
պէն հարսրէ Երնիք։

Évidemment, Եվիտամէն, գ.
ակն յանդիման. ակնառար.
յայտ յանդիման. ինօր ևօ-
րիք. ալէվէռէ. իշահն։

Évidence, Եվիտանս, էի.
ակն յանդիման յայտառու-
թիւն. ակներեւ ընծայու-
թիւն. ալէվէռալէն. իշահ։

Mettre en —, ակներեւ,
յայտ յանդիման ցուցանել.
ալէվէռալ. իշահ Երնիք։

Évident, ente, Եվիտան,
անք, անէ. բացերեւ. ակն-
կերեւ. յայտնի. լուսաւորա-
գոյն. ղեակ. ալէվէռալ. վիշհ։

Évider, Եվիտէ, ն. խորհակ
(գգլուխս ապտանց). 2. գոր-
ծել փորուածս. Նրրել. 3.
հատանել ապիզնատեւ (զօձիս
հանգնդելոյ). ձ. թափել
զշտհ. կակղել. (էնէնէն գա-
ղէնը) Եսէվիտէ նա—վրլրմէ.
2. փորել խափել. օյոք. ին-
ճելիել. 3. (նափաթէրնէ) խոյ-
վրլ ենռէ. 4. բառագոյն զօա-
ղաղնէ ետէռթել. նա—վրլրմէ։

Évidoir, Եվիտուար, ար.
գործ, գայլիկոն (ի ծակել ըզ-
արիճգս գիտգս...). (տիւրթ,
գործ) ենռէնէի գործըզը։

Évier, Եվիէ, ար. լուացք-
գան անօթից խոհակերոցի.
Նրգան ենռնուզը. ենբէ
ենալըզը նէյէրանէ ենբ։

Évincer, Եվինէ, ն. ար-
կանել զոք (ի առացուածոյ
իմիք). զերծուլ, հանել գա-
ռատատանել. պէրնէնէն ընբոն
պ—լ—պէն հաճռնէ՛ իրնիք. պ—ը-
էնէի հ—ենէնէը նալու իրնիք։

Évitable, Եվիտապլը, ան.
խուսափելի. ենալըզը։

Évitage, Եվիթաժ, ար. ի ընգ-
Évitée, Եվիթէ, էի. յ ար-
ձակուածիւն գեղոյ բաւական
առ ի գտանել նաւուց հան-

ին · գոլորշանալն · ցոլանալն, ցնդումն գոլորշւոյ · 2 · թե-թեւամտութիւն · պօռչանմն · հովանամն · սրմն · 3 · —ել է՝ Խ—ին։

Évaporé, ee, Խ—օ—, ած· ծանծապատիա · թեթեւամիտ · Խ—ին —ելեալ · հօդպ։

Évaporer, Խ—օ—, ն· թափիլ (գմաղձն, պղտութիւն) · (հըր—ը) գործադիր։ S'—, յ· գոլորշանալ· ցոլանալ, ցնդիլ յօդս · լուծանիլ ի շոգի · 2 · թեթեւանալ մտօք · լինել ծանծապատիա · 3 · թափթփիլ, ընկղմիլ (ի մտացածին խորհուրդս)· պօռչանալմն · հովանալմն · սրմն · գոլորշանալ · 2 · հօդպանմն · 3 · ին։ր (Խայտառակ) պռիմն · (Խին։ր պիհա—գործ) փերիլան օլմն։

Évasement, Խ—ը՛մն, ա՛ր· լայնութիւն · ինկնիլ։

Évasé, ée, Խ—ած, ած· լայն · լայնեալ· ինկած · Խայտ։ Nez —, ան՛ք լայն ծակովք · ինկած գերանի պօռչան։

Évaser, Խ—ած, ն· լայնել· ընդարձակել (գծակն) · ինկնիլ։ Se —, ինկնիլ։

Évasif, ive, Խ—ային, ին, ած· խուսափական (պատասխանի) · գ—ական վերին (ճիվղ)։

Évasion, Խ—այի։ ին · փախուստ · խուսափանք · գ—ումն · ելմն։

Évêché, Խվիճ, ա՛ր· եպիսկոպոսանոց· 2· վիճակ, թեմ եպիսկոպոսի · 3 · եպիսկոպոսութիւն · 4 · եպիսկոպոսական քաղաք · էն—ոպ գօնագը · 2· էն—ոպ նահիյեքի · 3 · էն—ոպ—ը՛մն · 4 · էն—ոպ ըախին օլան կիհր։

Éveil, Խվեյ, ա՛ր· լուր · աւետիք · խոպիր · հեվոպ։

Éveillé, ée, Խվեյի՛ն, ած· զգաստ· կայտառ· արթուն եւ զգաստուն · արթուն · ուշադիր · օյանըխ · ուշըխ կիօշ · չոշ · փեյնի · ոռ—օյի՛ն։

Éveiller, Խվեյի՛ն, ն· զարթուցանել· 2· զգաստացուցանել· 3· գրգռել· զարթուցանել · օյանդըրմագ · 2 · Խ—ը վերմագ · 3 · գընդրմագ · ինկզրկիմագ։

Événement, Խվէնը՛մն, ա՛ր· պատահարք · գէպք · ելք իրաց · ղո—հա—րըն · վախըա։ A tout —, յամենայն գէպս · հար չէ փ ղո—հա—ր Խգիրա՛ք։

Évent, Խվէն, ա՛ր· նախատիւն · համ ատպականատիան · 2· օդ · հովմ · 3 · ծակ չընչղ · չընչահան · պօղա—մա · ան՛ր—գ—ըխ · 2 · ին—վի՛ր · ին—վի՛ր· հովս· 3·օլ—գ—ըխ։ Tête à l'—, թեթեւամիտ · ծանծապատիա · հօդպ։

Éventail, Խվէնդա՛յ, ա՛ր· (յգ· Éventails)· հովհարհար · Խկա՛ղ։

Éventailliste, Խվէնդայլէ՛ր, ա՛ր· որ գործէ, վաճառէ հովհարհար · Խկա՛ղի։

Éventaire, Խվէնդէ՛ր, ա՛ր· տափարակ կողով վաճառապաց · ափսայ հիւսակէն · ա—ընչ՛ըլարը Խօրճ ին—ոլա՛ը։

Éventé, ée, Խվէնդի՛, ած· (գինի) տպականալ յօդս · տկարացեալ· 2· ծանծապատիա · պօղա—մա · (չիրագ)· 3· ափը Խ—ին· վնասած։

Éventement, Խվէնդը՛մն, ա՛ր· հովհարհարելը · 2· հովանալը պղտրեան · 3· գառնալը · հանգնալը ի վեր· յայտնելը· 4· պարզելը առաջի հովհոյ · տալը հովհոյ · Խ—ա՛ղ · 2· պօռչտայ առվօրմա · 3· պօռչտա · օրինայա լըճարմա · 4· րնչղ ին—ա՛ր ուրմէ, փօմա։

Éventer, Խվէնդի՛, ն· հովհարհարել · 2· հոտ լցնել պղտրեան · 3· գառնալ· ի վեր հանել · յայտնել · 4· դնել, պարզել առաջի հովհոյ · հովհոյ տալ·

կարգ անանց · անբաւել փնտրել, տեղեկութիւն անբաւ ։

Eux, եւ, դեր · (է յո· lui դերանուան) · նոքա · ինքը ։

Évacuant, ante, } ած · թա-
Évacuatif, ive, } փիչ, փսա-
} քական
(դեղ) ։

Évacuation, եվակուասիօն, էից · ապականիլն · 2. կղկղանք · ապատուա · ամաճանդ · 3. եւ լանելն արտաքս · թափուրն · ախորժ · օդալնա · 2 · խոխլնչեւ · ընկնիմ · 3 · (չնհրդ, տալնչի) պօղլրմա · ըբէմա ։

Évacuer, եվակուէ, ն. թափել · հանել արտաքս · 2. թափուր · (գվայրն, զանբդն) · խոխլնչ եմ · ախորժ · պօղլրմ · ընչրմ · խոխլնչեմ եմ · 2. (չնհրդ) պօղլրմ · ընչեցուցանել ։ — , ն · նաւել ի պէտս · թափել կղկղանս հոճիմ վրան ։

Évader (s'), սվէտ, յ · գաղտ փախչել · խուսափիլ · արձակ · փրկիլ ։

Évagation, եվաճասիօն, էից · յաճախանք · քայքայումն մտացզբօսանք · ոտիւ · ճիւղ ։

Évaltonner (s'), սվալթոնէ, յ · կարի լաւ համաբաժակուածեամբ գնալ · ժպրհիլ · 2 · գործել, կանալ, յանձն առնուլ ինչ առաւել քան գնար իւր · ճեր ուրդրնչիլն վրայնոյ · չքէ ճանչնիմ · 2 · էվէլիւնուած վրայնոյ ։

Évaluation, եվալուասիօն, էից · գնահատութիւն · 2 · ի կարծ հաշիւ · գինք · ճիւղ · պահոտ · 3 · խոհիլն հնարագ ։
— d'une fraction, գասնիլն զգօրութիւն թուաբանական կատարից · ոտիւն էվէլիւնէ պատճառ ։

Évaluer, եվալուէ, ն · գինս հատանել · գինս արկանել · ի կարծ հաշուել · 2 · ամծ հասկանալ · պահոտ ոտոխ · ճիւղ ընդունել · խոհիլն հնարագ եմ · 2 · ինդոր եմ ։
— une fraction, գասնել զգօրութիւն թուական կատարից · ոտիւն էվէլիւնէ պատճառ ։

Évangélique, եվանժէլիք, ած · աւետարանական · 2. աւետարանական · քողպրականն · ինձնէլ ընդիճ ոտիւ · 2 · էրօվնոնիւրթա ունոտ ։

Les évangéliques, աւետարանականք · քողպրական աստանգաւորք որ գան իւրմանց մահ եւ գան իւրմանց մեկնաբանեան գնան գնեմ Աւետարանի · ոնոտ ընչոյ-ինդիրնէն ինձնէլ ընդիճ ըսհիւ օլան էրօվնոնիւրնէր ։

Évangéliquement, եվանժէլիքմէնթ, ի· գան Աւետարանի · ինձնէլ ընդիճ գնել ։

Évangéliser, եվանժէլիզէ, ն · աւետարանել · ինձնէլ ընդիճ վաղ նոր ։

Évangéliste, եվանժէլիսթ, որ · աւետարանիչ · աւետարանագիր · գնդիկ ինձնէլ ։

Évangile, եվանժիլ, որ · Աւետարան · ինձնէլ ընդիճ ։

Évanouir (s'), սվանուիր, յ · թալանալ · նուազիլ · 2 · չիք յայտ լինել · փարատիլ · դադրիլ · 2 · ճեռքնոնդէ, նաղնոխ օլմա ։

Évanouissement, եվանուիսմէնթ, ար · թալանք · թալանալն · պատրիմ ։

Évaporabilité, եվափօռապիլիթէ, էից · գոլորշականութիւն, գնդականութիւն · հավլանա, գաղալնա եապէնիճ ։

Évaporable, եվափօռապլ, ած · գոլորշական · գնդական · հավլանը · գաղալնը · գոլորշանը գնդիկ ։

Évaporation, եվափօռասիօն,

Étui, ետւի՛, ար. պատեան. տուփ. կէն. գործ. գոգ. ծոհ-ծոպ։

Étuve, ետւի՛վ, էգ. տեղ մը շինուած լոգանքի համար. ջեռնոց. յատկանիշ. 2. հնոց փայտերով ընծուխելու եղէր. ինչ օգուտը. հմմմտ. 2. ֆռռռռռնռռփ։

Étuvée, ետւիվե՛, էգ. եփած ինչ ի մսոյ. ըռնօֆ-ըօ։

Étuvement, ետւիվըմո՛ն, ար. լուանալը պվէրա. խոյր ութը, խոյֆռռ։

Étuver, ետւիվե՛, ն. լուանալ մեղմով պվէրա. խոյրը խուլացնել խոյֆպմ՛ֆ։

Étuviste, ետւիվի՛ստ, ար. քաղանտապետ. հմմմտ՛ը։

Étymologie, էթիմոլոժի՛, էգ. ստուգաբանութիւն. լռռլը ռռլը. էլինֆռֆ. լռռլինռ ռռլըը ռրռմ։

Étymologique, էթիմոլոժի՛ք, ած. ստուգաբանական. լռռլը ըն ռռլըռռ. փոյէր. էլինֆռֆե՛ն։

Étymologiste, էթիմոլոժի՛ռփ, ար. ստուգաբան. ստուգաբան. ե՛հլի էլինֆռֆ. լռռլինէր ռռլըը ռրռյան։

Eucharistie, եռռ-ռռփ՛, էգ. խորհուրդ գոհութեան. ստուբ Հաղորդութիւն. օրհնք. ֆռռփռռ. ռլ՛ֆ րեպդռնի՛։

Eucharistique, եռռ-ռռփ՛, ած. խորհրդոյ գոհութեան. սրբոյ Հաղորդութեան. ֆռռփռռռռ փոյէր։

Euchologe, } ար. **Eucologe**, } գիրք պատարագի կիրակէից եւ տօնից. պռլր վէ էօրնռ կիռնէն ռռլըն փէնռպը։

Eucrasie, եռռ-ռպի՛, էգ. ստուգ խառնուած մարմնոյ. էռռրնռ՛լըէ։

Eudémonie, եռռեմռնի՛, էգ. երջանկութիւն. բարեկեցութեան. էֆռլ. հռպըռ։

Eudiomètre, եռռէռմե՛ռռ, ար. պարզաչափ, յառողաչափ օդոյ. գործի չափելոյ պլըռռակուխճեն օդոյ. հիւմ պէրռֆէլըլըը եռլէնռ՛ֆե՛ռ ռլէ՛։

Eufraise, եռֆռե՛զ, էգ. ստուկ ինչ օգառակար աշտոց. ևեռզ օֆռռ։

Eulogies, եռլոժի՛, էգ. յռ. նուիրատուն, օրհնեալ խմոր. ֆռպռռկռ՛ֆ նէռռնէլը։

Eunuque, եռնի՛ռ, ար. նեղբինի. խռռրմ։

Faire —, նեղբինացուցանել. խռռրմ էրնէ՛ֆ։

Eupatoire, եռֆռռռռռռ՛, էգ. երեսանոյկ. բոյս ինչ օգառակար լերդի. ըռֆէր. ֆռյռռն պռռրռռլը։

Euphémisme, եռֆէմի՛զմ, ար. մեղմական, պարկեշտ առացուած. ըռռպ՛րէ լէյէ՛ռ։

Euphonie, եռֆռնի՛, էգ. քաղցրհնչութիւն. ձայն քաղցրաձայն. 2. քաղցր հնչուածք. քաղաձայնութիւն. կէ՛ռլէ, ըռռ՛ֆլը ռէռ. 2. լռռ-ֆէրռլէ, խոյ ըռէլռֆֆէ՛ռլ. ըռէլռֆֆէ՛ռլ էէրռ՛ռլէյէ։

Euphonique, եռֆռնի՛ք, ած. (գիր) քաղաձայն, քաղցրաձայն. երգեալ կամ քաղաձայնութեան. խոյ ըռէլռֆֆէ՛ռլէ. խոյ ըռէլռֆֆէ՛ռլէ։

Euphorbe, եռֆռ՛ռ, ար. կաղանչան. ստուկ ինչ. ռէ՛ռրլէ՛յէռ։

Euphraise, } ռ. **Eufraise.**
Euphrasie, }

Eurythmie, եռռ-րի՛զ, էգ. գեղեցիկ, պատշաճաւոր յօրինուած. 2. յաջողակութիւն, կարգաւորութիւն ձեռաց. 3. կանոնաւոր ինդիւն երակ. հէռռէռռե՛ռ-եռէը՛. 2. էլ էէվէրէյէ, ռռռ՛ռլըէը. 3. նռվըը ռըբռլը ռ՛ռռլը։

Eustache, եռռփռլ, ար. դանակ մեծ գործեալ խոշտրատպեա. խորր. պէ՛յէռռ ղըէռ՛։

Eustyle, եռռրէլ, ար. սիւնք բարեաւ կարգեալք. գեղեցիկ

րել, յարդարել քերչաւ զերիւաթս · 2. Հարկանել · տանջել · խոշտանգեմ · 3 · տրմաք · պեծչել ։

Étriper, եդ-էիբ , ն · Հանել աղուաքս գիսորսիս անասնոց · պիր հայվանի պոչէդոսթլորէնը ւէբ-բոմ ։

Aller à étripe-cheval, կարի յոյժ աշխատ առնել զերիւաթն · ուիը էիւ չէ էօրմէ ։

Étriqué, ée, եդ-էիբ , ած · նեղ · անձուկ · նեղը · պոչ · պիրկնուիչ ։

Étrivière, եդ-էվիէր , էէ · գոկ ասպասանի · էօչխնի էիպէլը ։

Étrivières, էէ յէ · ձագկուաճ · գաղք · 2 · խաուսիթիւն · թիզնամանք · չարչարանք · խոշտանգեմ · 3 · ուերիւէ · էեզերէմ · էօրնէվնէ · էուկնէ ։

Étroit, oite, եդ-ուուա , ուաք , ած · անձուկ · նեղ · 3 · նեղբին · մանրիմ · ոչէը · պոչ · 3 · պերուան · ուաչէ ։

À l'—, յանձուկ վայրի · յանձուկս · պոչպս · պոչ եէրպէ ։

Être à l'—, կամ Vivre à l'—, լինել, կաանել ի նեղի · կաալ չքաւորութեամբ պոչտանի · ուեղիւէնի ւէնէնիէ ։

Étroitement, եդ-ուուաքէմ , ած · յանձուկ տեղւոջ · 2 · ուերաիս · չերմագոյնս · պինդ · խաուս · 3 · կարի լին պոչ եէրպէ · 3 · ճան ան ւէօնէ-լորէն · ուչէքս · էուվէյէն · չէրէպէ · 3 · էէ չէ պոչնէչ ։

Étroitesse, եդ-ուուաքս , էէ · նեղութիւն · անձկութիւն · պոչւէէ · նուէչէ ։

Étron, եդ-օղ , ու · ապր · կու · պօք ։

Étronçonner, եդ-օնճնէ , ն · Հատանել ապչոյն զդ-ապաղ-թ-ուն ծառոց · քշտել զոտաս-ուշտ-ուրքն ինէնէլորինէ, պալ-ւորէնը էօուք ։

Étrousser, եդ-ուուսէ , ն · տալ գառասատանաս · չերան վէրմէ ։

Étude, եդ-էտ , էէ · ուսուանն · 2 · փոյթ · խնամք · չանք · 3 · ուերնուիթիւնք · գիտուիթիւն · վարժք · 4 · օրինակ · պատկեր · 5 · սենեակ ուսանելոյ · 6 · պաճուճանք · Հարսաւանք · ցոյց · 7 · գիւան · գրատեղեակ · էօչխնէվ · պերս · պէչ · 2 · պայրէվ · Հոգ · 3 · էուլոմ · մարէֆէվ · 4 · էօրնէկ · նուէչէ · 5 · էօչխնէվեվէ օպս · 6 · ուվնէսէնուէլէք · էօչխնէվ · կէօնիրէլ · 7 · էնիվէուանի · կուշը օպսը ։

Faire ses études, կաասրել զբնեթացս ուսման · առնուլ գհրահանգս ուսանող · ուսանել · նուհուլ չէ եէրպէ · էօչխնէվէ ։

Tête d'—, գլուխ ի նկարս եգեալ առաջի վանօրինակի նորոգ ուսանողաց · պէչէ էչէն րնամ օլուանալ պալ էօչխչէ ։

Étudiant, եդ-էպէի , ու · աչակերտ · ուսանող · իլ էօչրնէն · լայէրտ · նուչէ ։

Étudié, ée, եդ-էպէէ , ած · պաճուճեալ · Հարսաւորեալ · անբնական · 2 · խնամով գործեալ · նոփա · պիպի · ոսկրի · 2 · էօչնէչէլ ։

Étudier, եդ-էպէէ , չ · ն · ուսանել · 2 · գիտել · քննել · 3 · խորհել · 4 · պատպոել · 5 · փոյթ ածել · էօչխնէվ · 2 · պէէդ-ի եիւէ · ֆէյր էօնէ · 3 · պէ-չէնէվ · 4 · պէչէ-ուլ օլմէ · 5 · չայրէի եիւէ ։

S'—, յ · ծպնել · Հնարել · չանալ · Հոգ , գայրէի եիւէ · նուէչէմէ ։

Étudiole, եդ-էպէօլ , էէ · գպրոց քարտից · արկղիկ նամակաց · չէ-վէնէչ էնուչէր առնուբէմաս ։

ոլմոք. վաղ ոլմոք. 2. պատրաստ. պատրաստեալ. 3. պիտանի. հնարաւոր ոլմոք. 4. պէտքական եղանակաւ ըլլալոյ մասին. ճշդութեան համար ոլմոք։

Il est, կայ. է. գոյ. վար. վարը։

— à qc., մին գործ. ուշ ունել. ջիրէրը ըսմոք։

Vous n'y êtes pas, ոչ դիպայրար. ոչ կարացեր գտանել. պատրաստուած. անկարմոք։

En êtes-vous là? հասատա՞ այսպիսի. ինչ պահու եղանակի՞ըմը։

Où en sommes-nous, մինչ վայր եմք հասեալ. զի՞նչ պարծանալոյ իղեմք. ինչ հունի եմք։

Il en est pour son argent, ուսմերցաւ գիրը արծաթի. ջարտուղարան ելաւ։

C'est à vous à parler, քեզ անկ է խօսել. ինծի առնու պէտքը. ուրիշին առնու ձեռք։

Il a été à (Rome), գնաց (ի Հռոմ). (Բոմայ) կիներ։

—, ար. է. եակ. գոյ. գոյաւթիւն. վար. վարուքէ. ձեւ. ձեւաւոր։

— de raison, մտացածին իրը. եակ ար ի միտս միայն է. ստուգութիւն չհղիներ։

Êtres, ար. յտ. մտաւոր պատ. խարէբ եւ անկիւնք տան. իվեն հեր պետրոսի։

Étrécir, երկնցնել, ն. նեղ, անձուկ գործել. փարթամութիւն։

S'—, յ. անձուկ լինել. սմռփել. չորնալ. փարթամութ։

Étrécissement, երկնցում, ար. անձուկն գործել. 2. անձկութիւն. նեղութիւն. փարթամութ. 2. փարթուքէ. փարթամ։

Étrécissure, երկնցում, նք. նեղութիւն. անձկութիւն. փարթուքէ։

Étrein, երկն, ար. յարդ

ափսեալ ընդ ձիոյ. խշտիք ձիոյ ի յարդէ. ոչնչ ուտելոյ համար խոյանալ։

Étreindre, երկնցնել, ն. պնդել. պրկել. ըսմոք. ըսէը ըսէը պուչմոք։

Étreinte, երկնչ, նք. ձնչելն. պնդելն. կապ. ըսէմ. ըսէը ըսէը նահինմ. պուչ։

Étrenne, երկնն, նք. պարգեւատոյ առթոյ. կապանքչիոյ. 2. առաջին արծաթ զոր առնու վաճառականն յաւուրն, ի շարաթի. 3. առաջին վայելուճ. առաջին կիրակուն. նոր պուշը հնարեցաք. 2. ոչինհոգ. խնիհոգ. պէր առնիցընդ կնոջ, հոգեպարտ ընդունելոյ ոչնչ։ 3. ոչինհոգ. նւ գնալ։

Étrenner, երկնել, ն. առ կապանքչիոյ. 2. գնել գառաջինն. 3. գառաջինն ի կիր արկանել. նոր պուշը հնչեցաք վերջ. 2. առնուիրել ոչինհոգ նիհոգ. 3. նւ վերայ ընելոյ գնուելոյ պատուհմոք։

—, ն. վաճառել գառաջինն. գառաջինն առնուլ արծաթի վաճառացոյ. ոչինհոգ նիհոգ. նւ վերայ առնիմոք, ոչնչ առնմոք։

Étrésillon, երկնչնիկ, ար. նեցուկ. մոյճ. փեղկ։

Étrésillonner, երկնչնել, ն. նեցուկս գնել. հաստատել. ձողս կանգնել առ արմատ. փեղկել զգալ. փվարելն կօնքնակ գազանի փսփսել։

Étrier, երկնէ, ար. սապատան. 2. սապատան երակի. եօթնեկ. 2. գան պուչը։

Le vin de l'—, գինի հրաժեշտի. վերջալոյս խոհոյ ելոյ ընթացից վերջին ընթրեաց։

Étrille, երկնել, նք. քերիչ ձիոյ. 2. պանդակի ճանկապին. գալարք. 2. մորթոյ, պեհուրը լզելոյ։

Étriller, երկնել, ն. քե-

Étourdir, էթուրտիր, ն. ապշեցուցանել. խռովել. շուռուցանել. պակուցանել. 2. անպատ դործել. խլացուցանել. 3. առնել կիսաֆեաց. սակաւիկ մի չկուռցանել. 4. ընդարմացուցանել(մրթմրթացուցանել (զգաւս). 5. փարատել. չաչըմիլ. -երելմիմիլ. -ը. ի-ը եմ-մէ. 2. պայծառ եմիմէ. -աղբըմիմէ. դալ -ազբըմիմէ. 3. դէր -ազ էիլէրմէ. ըմըմիմէ. 4. էիլէրմիմէ. -յաբմիմէ. 5. փեֆ եմիմէ. — la grosse faim, հարկանել. յաճուցանել զքաղց -ելըլըմը դալմըշըմէ։

S'— de qc., յ. ըմբռնել. գրաւեալ լինել. 2. — sur qc. գրաւել զմիտս առ ի չխորհել. չխորհել. ի ասիել զմիտս ի խորհրդոյ իմքէ. ի-ը-մէ. -ելըմը վերմէ. 3. դէր պէ-ըլ-ուծելի դէր ի-ը-մէ. պ-ուլ-ի-մէ։

Étourdissant, ante, էթուրտիսան, -ան, -անթ. նորաբանչ. ի մրթմրթացուիչ. գանչեցուցիչ. հայհոյի վերեմի. ահբ-ի-մէ-մի. -ազբըմըչան։

Étourdissement, էթուրտիսման, ար. ապշութիւն. անզգայութիւն. ի մրթմրութիւն. 2. չրուռում. խուճապանք. լքում. -երելմիմէ. դիմո-ըլ. 2. ի-ըլ-ճոնի փուղ էլմիբ-ը։

Étourneau, էթուրնո, ար. տաբմահաս. 2. երիտասարդ ծանծապամիտ. 3. երիւար ճաբատակ ճանճկէն. -ըզբըճէ. 2. հոդդ-. 3. ալճա-ի։

Étrange, էթրանժ, -անժ. օտարատի. անասովորական. նորօրինակ. -ոնիզ. -ուրիւթեն ի-ը։

Étrangement, էթրանժման, ած. կարի իմն. անհնարին. անհեղեղս. օրանըզըմա. -ուբէզմազ ի-ը։

Étranger, ère, էթրանժէ, -ը, -ժ. օտար. օտարատի. տարաշխարհիկ. արտաքին. -ուպնեը. -ուբէր վիլայեմիուեն. -ը-ի-ը օրմանխրիմ-ի-ը։

—, ère, ար. եւ էվ. օտարական. եկ. տարաշխարհիկ. -ուպնեը։

—, ար. տար աշխարհ. օտար երկիր. -ուբէր ճերմէ-եր. վիլայեմի ի-ը։

—, ն. օտարացուցանել. մերժել. հալածել. -ուբ-ի-մէ. ճըմէ։

Étranglement, էթրանժլըման, ար. խեղդումն. խեղդ. 2. անձկութիւն. նեղութիւն. 3. ծուռը. հանգոյց. յօդ. ոլմա. 3. -աբ-ուբէ. եբըճէ-ուբէ. 3. ոլըբ-ի։

Étrangler, էթրանժլէ, ն. խեղդել. 3. նեղ եւ անձուկ գործել. պնդել. ամփոփել. ոլմէ. 2. -աբ. -ուբէ. եբ-ուբէ եմիմէ։

— une affaire, գաւել գիրս ինչ. չտապատ կամ առանց քննելոյ. դէր հապճեպ ի-ի-ի-նել եմիմէ-ի-ի-ն խոչօր անելի էի-ի-ի-նել. ճ-ուբ։

—, ն. հիդմնուլ. պոլուլմէ։

— de soif, պատճառ ծարաւել. ներգործ ի ծարաւոյ. -ատաուբուլուճան պոլըլմէ։

Étranguillon, էթրանժիլիօն, ար. փազացաւ ձիաց. -ի հիմնանթը։

Poire d'—, տանձ ժանտ, խեղդիչ. ոլըբ-ալըճ արմատ։

Étrape, էթրաբ, էվ. մանր գաղտակ խոզանի. տման պըլ-էբըբ։

Étrave, էթրավ, էվ. եղիւր ողնայարի ի յատակի կողմանն նաւու. ներ պ-ըբ-նէն խոչօր պոբնուճան էյրի պէրէյ։

Être, էթր-ը. ն. լինել. եմ. 3. կալ. առնել. 3. անկ լինել. 4. լինել ի կազմի ուրուք. ի էկն ածել. ուրք.

Étoffe, ée, էթօֆէ, ած. յարգասիական. հանգիրձեալ. 2. (բարբառ) զգեցեալ. բաճկեալ. 3. պէր. Խոչընդոտ. փուշ. փշալից. 2. (երկ) կերպարան. հանապազորդ. 3. ընդունակ։

Étoffer, էթօֆէ, ե. տալ ընդարձակութիւն. բարբառ հանդիրձել. յարգասիել. զարգասիել. ընչիք կերակուր ստանալ. ընդունիլ խոչընդոտ. Խոչընդոտիլ։

Étoile, էթուալ, էն. աստղ. 2. աստեղագուշակ. աստղ. 3. Ճակատագիր. բախտ. ախտարք. 4. կիցք Ճանապարհաց. 5. աստղ (ի գլխի). աստղանման նշան. 6. ապտակ ընդ երես ի Ճակատս ձիոց. 7. ծաղիկ քնջ աստղանման. ԲԸԼԻԸ. 2. պէրճ. 3. պոխրն. ընաւթ. 4. Խոլ ոչնչը. Խոլորձն գուլուրուալ Խէր. 5. փէշտաւոր ԲԸԼԻԸՆ ՆԻՇՆ. 6. անձնական գէյաղ պէր պահպանող. զուրկ. 7. պէր ՆԻՀ ԼԻՆԼ։

— tombante, աստղ սլացեալ. իջանիլ. ԼԻՀԱԿ։

— du berger, արուսեակ. ՉԻՀՐԻՔ. աստղհ ԲԸԼԻԸՆԸ։

Loger, Coucher à la belle —, ագանիլ, ննջիլ ի բացի. ԱԸՓՓ ասյասմաք։

Étoilé, ée, էթուալէ, ած. աստեղազարդ. 2. աստեղաձև. ԲԸԼԻԸՆԸ. 2. ԲԸԼԻԸՆ պէնիք։

Étole, էթօլ, էն. ուրարին. ֆափաղ գոյանալուստ։

Étonnamment, էթոնաման, ած. արտանձնապէս. ընդանաքոյ պէր ընուդ էլէ։

Étonnant, ante, էթոնան, անէ, ած. զարմանալի. նշանչան. ընդանաքոյ. անիկ։

Étonnement, էթոնըման, ար. զարմացուածք. արտանչունք. ընդմա. հայրէք։

Étonner, էթոնէ, ե. աստղ չնչացուցանել. արտանչացուցանել. 2. աստանձնացուցանել. գոզացուցանել. հէյրան, մարն էՆՀԻՔ. 3. ասրմաք։

Étouffant, ante, էթուֆան, անէ, ած. հեղձուցիչ. ՆԻզիչ. գօղան. գօղանաւոր. ընդԼԻՆԼԻՔ։

Étouffement, էթուֆըման, ար. ծանրաշնչութիւն. հեղձուածք. ՆԻՓԻ ՆՈՒՆԻՓՈՒԱԾԸՐ։

Étouffer, էթուֆէ, ե. հեղձուցանել. խեղդել. 3. կարճել. ծածկել. շինչուցանել. գօղմաք. 2. գասիըմաք. ուժովբարբառ։

— , ն. շնչասպառ լինել. հեղձնուլ. ՆԻՓԻ ասլմամաք. գօղմաք։

— de rire, լուծանել, ծաղրանալ ի ծաղուէ. ԱՒԼԻՔՈՆ գայըլմաք։

Étouffoir, էթուֆուար, ար. շինչուցիչ հրոյ. ԱՐԻԼ ուՀՆԱՓՐԻՔ ասլի։

Étoupe, էթուփ, էն. խծուծ. ՓՈՒՓԷ։

Mettre le feu aux étoupes, բարկանալ. արծարծանել. ՓՈՒՓՈՒՂԻՈՒՐՄԱՔ։

Étouper, էթուփէ, ե. խանուլ (խծծով). (ՓՈՒՓԷ ԼԻՔ) ՓՈՒՔՈՒՄԱՔ։

Étoupille, էթուփիյ, էն. լաւցկի չուանակաց. պատրոյգ. (ՐՈՔ, ՓԻԼԻՔ) ՓԻՒՒԻԼԻՔ։

Étourderie, էթուրդըրի, էն. անխորհրդութիւն. անզգաստութիւն. պէՂԻՀՈՒՆԴԷԼԻՔ։

Étourdi, ie, էթուրտի, ած. ապշեալ. ընդարմացեալ. պաիուցեալ. ՂԱԼԸՄԸԼ. ԱԷՐՀԻՆԴԻԼ։

—, ար. անխորհուրդ. անխոհական. անզգամ. ԱԼԼԱՓՈՒՐԸ. պէՂԻՀՈՒՆԴԻԼ։

À l'étourdie, Étourdiment, էթուրտիման, } ած. անխորհուրդ. յանխոհական. պէՂԻՀՈՒՆԴԻԼԻՔ. ԱԼԼԱՓՈՒՐԸ։

եւ անդդն. եր-ծիւնքեր. վեհ եր-մեր. 2. փա եր-մեր. բա-ֆիչ եր-մեր. 3. հեչ-ած, փե-բո-նիչեր վերմեր. եր-ա եր-մեր։

Examen, եղ-ծել. տր. քննութիւն. հարցափորձ. հանգէս. ըն-ծիրել. խրնհան։

Examinateur, եղ-ծող-ք-ող. տր. քննիչ. ըն-ծիրել. ե-ծել. գ-ֆերիրել։

Examiner, եղ-ծել, ն. քննել. գնահել. ըն-ծիրել. խրնհան եր-մեր. վե-ծ-ա եր-մեր։

S'—, ն. քննել ղանձն. 2. մաշել. վեհ-ծիլ ըն-ծիրել եր-մեր. 3. ա-ընմեր. ե-ծ-մեր։

Exanthème, եղ-ոիր, տր. բարբոքումն խաղաւարտից ի վերայ մարմնոյ. արած. եղ-ոյնդն. ընեն գելուրը վերմեր. գ-ոգ-ծիրել։

Exantlation, եղ-ոնդլ-ելոյ, ե-ծ. հանելն ջհանաւ (գ-ոգ). ձգելն օդահանիւ (գ-ոգ). բո-ա-ղ-ոգ-ոյլ (ոոո. հ-ոլ) գելուրը վերմեր. ը-ըմ-ոյմ։

Exarchat, եղ-ա-ֆ, տր. մարգպանութիւն խաղիայ. Հռաւեննայ. իշխան, բա-վիննա գյանը-ըզ-ը։

Exarque, եղ-ա-ֆ, տր. մարգպան խաղիայ. կամ-կայ Հռաւեննայ առաքեալ ի կայսերացն Կոստանդնու-պոլսի. 2. խանաբհագպին հայրապետ Ցունաց. իշխան, իշխանն գյանը. 2. բա-ոլ-ըըն գ-ոգ-ոյլերն գ-ոգ-ոյ եղ-ոյնդն գ-ոգ-ոյլ։

Exaspération, եղ-ը-ֆ-ա-ելոյ. ե-ծ. գայրացք. գրգռութիւն. գայրացութիւն. ը-ըմ-ոյ. ե-ոե-ոյ ը-ըմ-ոյմ. 2. տ. Exacerbation.

Exaspérer, եղ-ը-ֆ-ա-ե, ն. գայրացուցանել. գ-ոանացուցանել. ե-ըգ-ըմ-ոյ. գ-ոանը-ըմ-ոյ։

Exaucer, եղ-ոյ-ա, ն. ունկն-դիր լինել. լսել գաղ-ըանս. ե-ըմ-ոյ. ը-ըմ-ոյ գ-ոգ-ոյ եղ-ոյ-ա։

Excavation, ե-ո-փ-ավ-ոյ-ելոյ. ե-ծ. պեղումն. 2. խո-ոոր-ըք. փորուած. գ-ոգ-ոյ. գ-ոգ-ըել. 3. ը-ո-փ-ոյ-ը. գ-ոյ-ա-ե։

Excaver, ե-ո-փ-ավ-ե, ն. բրել. պեղել. գ-ոգ-ոյ։

Excédant, ե-ո-ե-ոգ-ող, տր. առ-ոյորդ. յա-ոե-ըյա-ած. վ-ընա-ե. տ-ըմ-ըբ։

Excédant, ante, ե-ո-ե-ոգ-ող, ող-ը, ած. յա-ոե-ըյալ. մեա-ցեալ. 2. անչափ. կարի յոյժ. տ-ըմ-ըբ. գ-ոյա-ը. 2. հ-ոգ-ոյ-ը ը-ոյ-ը-ա. գ-ոյ-ե-ըվ-ը ը-ըգ-ը։

Excéder, ե-ո-ե-ոե-ը, ն. անցանել. առաւելու. ել-ոանել քան չափ. քան սահման. վ-ը-ոել առ-ոլ. անդր քան. 2. նե-ղել. գ-ոգ-ոյ. տապտպացու-ցանել. ծանրաբեռնի առնել. 3. կարի իմն աշխատ առնել. պարապտեցուցանել. ե. կոչ-կոռնել. թ-ոոպել. ե-ոին. հ-ոգ-ոյն ի-ընե. ա-ըմ-ը. ի-ե-ո-ոյ-ա եր-մեր. վ-ե-ոոգ օ-ըմ-ը. 2. օգ-ը-ըն. ե-ոյ-ե-ոն վ-ըմ-ը. տ-ոոն, ա-ըգ-ըը-ըմ ի-ե-ըմ-ը-ը. (ի-ե-ըմ-ը-ը ի-ընե) գ-ո-ը-ոյ-ը-ոյ եր-մեր. 3. վե-ը գ-ոյ ե-ոգ-ո-ը-ի-ը-ը. վ-ը-ըն-ը ե-ոգ-ոյ-ը. ե. ի-ե-ի-ը-ի-ը-ը. S'—, ը-ոյ-ոն-ը գ-ոյ-ա-ըն գ-ոյ-ոյ). վ-ոոտ-ոյ-ոգ-ը-ի ը-ոե-ը. գ-ոյ-ը-ի-ը ը-ոգ-ոյ-ոն-ը. ե-ոգ-ը-ի-ը-ը. գ-ոյ-ը-ի-ը-ը. ե-ոգ-ոյ-ը։

Excellemment, ե-ո-ը-ը-ոյ, գ. ազ-ոա-ագ-ոյ-ո. բար-ձրա-գ-ոյն պայմանաւ-ը-ոյ ի-ը-ը։

Excellence, ե-ո-ը-ը-ոյ-ո, ե-ծ. ազ-ոա-ագ-ոյ-ե-ըն. առաւելու-ե-ըն. առաւելագանցու-ե-ըն. 2. մեծամեծարա-ե-ըն. մեծամեծ (անուն պատուոյ). գ-ո-ը-ը-ի-ը-ը. ի-ոնի-ի-ոյ-ո. ի-ոնի-ոյ-ը. 2. ը-ի-ը-ոյ ը-ի-ոյ-ո. ա-ը-ո գ-ո-ի-ի-ի-ի. ը-ո-ֆ-ի-ի։

Par —, գրանցելապես. ազ-ոա-ագ-ոյն պայմանաւ. ի բար-

աբեակ. 2. գարձուածք նաւա. ալիր կեռ տեսնուկներ էջտար ալ կէտեր. 2. կեռ տեսնուկ ալ ուղղագրուածոյ տեսնուկ։

Exiter, եկզետ, ն. խորհիլ, գիջնանել. խաղարկել. խաղարկել. ուժգնել. ուռեցնել. եռալ։ — , ն. գաղտագրել նաւա. կեռ գրուածք եկեղեցի տեսնուկ։

Évocable, եվզէ-ուլը, ած. բողոքելի · պուէ- եկեղեցի օրենսդրութիւն։

Évocation, եվզէ-իօն, էթ. կոչուածք (գիւաց) · հրաւէր. 2. ձգելը յայլ առեան. բողոք. (դիւ) լուծմունք, փոխելի եղիք. 2. փոխոյ տեսնուկ եղբայրական. նամակ գալ։

Évocatoire, եվզէ-պրուար, ած. Cédule —, մանրհակ բողոքելոյ յայլ առեան. գուէ- կիրեն- եկեղեցի եղբայրական։

Évolution, եվզլի-իօն, էթ. շարժուածք զօրաց ի փոխել դիրս. ասէր գնահատելի։

Évoquer, եվզէք, ն. կոչել (գիւս) արտաքս. 2. յայլ առեան ձգել գործան. (ծին) լուծմունք, փոխելի եղիք. 2. փոխոյ տեսնուկ եղբայրական. նամակ գալ։

Ex, էք. Ex-ministre, անկեալ, եկեալ պաշտօնեայ. պաշտօնեայ յառաջ ժամանակաւ. տեսնուկ, եղբայրել, տեր եղբայրի նուէր։

Exacerbation, եկզ-էրպէյսիօն, էթ. զայրացուածք (անդի). (-ըլիճան) ալմուզ։

Exacorde, եկզ-էօրտ, էթ. նուագարան վեցգալի. ալիք ընկալի. ալիք տերեւի լուսնէ։

Exact, cte, եկզէք, ած. ճիշդ. ճշդիւթ. 2. փոյթի. մուգիք. բեհեմ. առիկ. 2. հաստատուկ. պէյսնուկ։

Exactement, եկզէքթըման, ած. ճշդիւ. հաստատաւ. բեհեմիլճա. պէյսնուկ իլի։

Exacteur, եկզէքթէօռ, ար. անիրաւ հարկահան. հարբաւատահարիչ. նահատիչ առնուն ընծայեան. ղեալ խոնել. ծախ։

Exaction, եկզէք-իօն, էթ. անիրաւ պահանջանք. հարկահանութիւն. հարաւատահարութիւն. նահատիչ առնուն ընծայեան. նահատիչ ընկալեցի։

Exactitude, եկզէքթիթիւտ, էթ. ճշդութիւն. փոյթ. պէյսնուկ. ճահ։

Exagérateur, trice, եկզաժէռատէօռ, տրիս. ար. եւ. էթ. աճեցուցիչ. աւաւարացուցիչ (բանիւք) · պէյսնուկ-ճիլ. օգտագործող։

Exagératif, ive, եկզաժէռատիֆ, իվ, ած. աւելցող, աւաւարացուցիչ (բանք). գործածուած. օգտագործող, գործածած օրեան (-իօզ)։

Exagération, եկզաժէռասիօն, էթ. աւելցող բանք. աւաւարութիւն, չափազանցութիւն բանից. աւելցանութիւն. օգտագործ. պէյսնուկ-ճիլ. գործածութիւն։

Exagérer, եկզաժէռէ, ն. աւաւարացուցանել. աճեցուցանել բանիւք. օգտագործել. պէյսնուկ-ճիլ գործ։

Exaltation, եկզալթասիօն, էթ. ամբարձուածք (չափազանց քաշանայապետութեան). 2. կատար բարձրութիւն. բարձրացութիւն (աստեղաց). 3. գաւաճան (աղի, ծծմբոյ, քրայական նիւթոց). 4. աւաւարիկ եռանդնանդ. բորբոքուածք. փափաք (բանից). 5. աւաւարութիւն (հիւանդութեան). Փոփոխեալ ընթացք աստեղաց. երկնքոյս. 2. (դէր եալ ըսէ) բնական. երկնքոյս. 3. փալ երկնքոյս. 4. գնահատիչ. հեղեղան. եղիս. վեհագործ. (-իօզ) գործիչ. վեհագործ։

Exalter, եկզալթէ, ն. բարձրացուցանել. գովել. 2. գոել գլխիմական նիւթ. 3. վառել. բորբոքել. ածել

5. պարգել առատապատ առատ-
ի՛ հողմով. Եվէքուէնէ. 3. պատ-
պատ ուվէրմէք. 3. պատմէք. օրինա
ընդարմէք. ալէյհէ եմէք. 4. բր-
վիրատ էօմէք, ուբրէք. 5. Եվէնէ-
րի ալէյհէ ուբրէք։

S'—, ɔ. ակարատալ. ապա-
կանել. յօգոյ. 2. հողմահար-
ել զանձն. պօշտալմէք. (վէրա-
ղըն) էօվէնիւն ուեուլմէք. հո-
վըտանմէք. հովատան պօշտալ-
մէք. 3. ինդիւյի Եվէնէվէնիւ։

Éventoir, Եվէնդուար, ար.
հողմահար հրոյ. ուիել Եվէ-
էօվէնի։

Éventrer, Եվէնդրէ, ն.
հերձալ զորավոյն անասնոց
առ ի Հանել արուարս գիտ-
բոտիան. հոյնէնդըրմէ պօշտ-
ուօրմէնէ ալէյհէ էօրէն-
ուդրմէք էօրմէք։

S'—, ɔ. թափել աղէտոց
անկանել պատոյ. 3. զան-
նայն Հնարս Հնարել. ինծոյի
ալ—մէք։ 2. ինէ ըսէ ըսէլմէ-
Եվէնէրէն իրէնմէն եմէք։

Éventualité, Եվէնդուա-
լիթէ, էէ. պատահականու-
թիւն. 3. Հնարաւոր դէպք.
ըսհո օյմ էօտիլէնիրի. 2.
ըսհօրմէք պօհմէն վէքը։

Éventuel, elle, Եվէնդու-
էլ, ան. գիպուածական. պատա-
հական. Հնարաւոր գիպաց.
ըսհօրմէնի պօհմէն. ուրուլ։

Éventuellement, Եվէն-
դուէլմէն, ա. ի գիպաց ինի.
բաս պատահմանն. ըսհո ինէ։

Évêque, Եվէք, ար. եպի-
սկոպոս. էէփօսդ։

Éverrer, Եվէրէ, ն. Հա-
ւաքել զկապ լեզուի չան.
էեօչէնէն ոէլ պուդրէ էեօվէ։

Éversion, Եվէրսիօն, էէ.
կործանումն. Եուէը։

Évertuer (s'), Եվէրդուէ, ɔ. Հնարել. ճգնել. չանալ. քաշանալ. ըսրէ ուեէնէվէ։ ըսլէյմէք։

Éviction, Եվիքսիօն, էէ. ուժիւ ումէն յիրաւանց առա-
ցուածոյ իրիք. վէրան պօլ-
ուէն հարցոյ ենիք։

Évidemment, Եվիդամմէն, գ.
ակն յայնիման. ակնառար.
յայտ յայնիման. վէզ վէօ-
րէ. ալէյհէրէ իշտհէն։

Évidence, Եվիդանս, էէ.
ակն յայնիման յայտնու-
թիւն. ակնէրեւ ընծայու-
թիւն. ալէյհէրլէթ իշտհ։

Mettre en —, ակնէրեւ,
յայտ յայնիման ցուցանել.
ալէյհէր իշտհ ենիմէք։

Évident, ente, Եվիդան,
անդ, անդ. բացերեւ. ակն-
երեւ. յայտնի. լուսաւորա-
գոյն. ոէվլէ. ալէյհէր. վէյհ։

Évider, Եվիդէ, ն. խորտել
(զգլուխս ասղանց). 2. գոր-
ծել փորատածս. Նրբել. 3.
Հատանել աղէդնատիւ (զօձիս
հանդիպիլոյ). 4. թափել
զչուհ. կակղել. (էյնէնին պո-
ւընը) էյնէկլէդ էօվրլմէք.
2. էօյմէք էօտիմէք. օյմէք. ին-
ճէլմէք. 3. (էօտէքէրին) էօյ-
վրէ էեօմէք. 4. բաղոնըն էօ-
ըսընըզէէրմէք. էօվրլմէք։

Évidoir, Եվիդուար, ար.
դուբ, գայլիկոն (ի ծակել ըզ-
արիւգս գիպաց...). (տէօթու,
պօբու) ոեվլէնէք պօբուզ։

Évier, Եվիէ, ար. լուացա-
ցան անօթից խոհակերոցի.
ծորակ էօրմօզ. էէրէ
էօպլէրը էույէյմէք ենէ։

Évincer, Եվինէ, ն. ար-
կանել զոք (ի առացուածոյ
իւրեք). զերծուլ, Հանել գա-
ռատատանաւ. ոէրէ-էին չերան
պօլդան ճարօր ենիմէք. պօլ-
էնէն հօէէնըզ էուիել ենիմէք։

Évitable, Եվիդաբլ, անդ.
խուսափելի. գօլէլըր։

Évitage, Եվիդաժ, ար. ընդ-
Évitée, Եվիդէ, էէ. ɔ ար-
ձակումիւն գիպոյ բաւական
առ ի գաճալ նաւուց Համ-

էլ · գոլորշանալ · ցոլանալ, ցնդուիլ գոլորշով · 2 · թե֊թեւամտութիւն · պոռոտ֊լամա · հովլամա · սուտ · 2 · ոտքս խոչընդոտ ։

Évaporé, ée, եվ֊ապ֊որ֊է, ած · ծանծաղամիտ · թեթեւամիտ · խոչընդ ոտքէ · հոգով ։

Évaporer, եվ֊ապ֊որ֊ել, ն · թափիլ (գմազմն, գգաստութիւն) · (հըրաշք) տեսութիւն ։ S'—, յ · գոլորշանալ · ցոլանալ, ցնդիլ · յօգս · լուծանիլ ի շոգի · 2 · թեթեւանալ մտօք · լմնել ծանծաղամիտ · 3 · թարթափիլ, ընկղմիլ (ի մտացածին խորհուրդս) · պոռոտլամալ · հովլամալ · սուտ խօսիլ · պռատլամալ · 2 · հոգովլամալ · 3 · ջիւերի (խոյուկներ) դոյնալ · (ձիոյ ոտից պէսպէս տեսակ) ելեւէնս օլնել ։

Évasement, եվ֊ազ֊ման, ար · լայնութիւն · խոնկ ։

Évasé, ée, եվ֊ազ֊է, ած · լայն · լայնեալ · խոնկ · խոյտ ։ Nez —, ունյք լայն ծակոտիք · խոնկ տեսիլ դոյռան ։

Évaser, եվ֊ազ֊ել, ն · լայնել, ընդարձակել (գծակն) · խոնկ ընել ։

Évasif, ive, եվ֊ազ֊իֆ, իվ, ած · խուսափական (պատասխան) · ծռմռած վերջին (տեղով) ։

Évasion, եվ֊ազ֊իօն, էն · փախուստ · խուսափանք · ելմտիք · ելուզ ։

Évêché, եվ֊էշ֊է, ար · եպիսկոպոսանոց · 2 · վիճակ, թեմ եպիսկոպոսի · 3 · եպիսկոպոսութիւն · 4 · եպիսկոպոսի քաղաք · տիրոջ էօնդը · 2 · տիրոջ նահիւղ · 3 · տիրոջ ելմտիք · 4 · տիրոջ իրաց օլան ։

Éveil, եվ֊այ, ար · լուր · ուշադիր · խոհեր · հետեւ ։

Éveillé, ée, եվ֊այ֊է, ած · զգաստ · կայուտ · արթուն եւ զգաստ · մտադիր · ուշիգիր · ուշիգիր վիճակ · լուր · ուշադիր ։

Éveiller, եվ֊այ֊ել, ն · զարթուցանել · 2 · զգաստացուցանել · 3 · գրգռել · զարթուցանել · ուշադրել · 2 · խրատ վերջին · 3 · ելմտիք · խրատ ։

Événement, եվ֊էն֊ման, ար · պատահարք · գէպք · եւք իրաց · պատահարի · վերք · A tout —, յամենայն դէպս · հեր չի պատահար եղիր ։

Évent, եվ֊ան, ար · նեխաթիւն · համ ապականութիւն · 2 · օդ · հողմ · 3 · ծակ ընդոյ · ընդհան · պոռոտ · ճեղքուածքիցէ · 2 · խոչ հովբեւեր · հովս · 3 · օդաթափ ։ Tête à l'—, թեթեւամիտ · ծանծաղամիտ · հոգով ։

Éventail, եվ֊անթ֊այլ, ար · (յժ · Éventails) · հողմահար · եվէ֊ան ։

Éventailliste, եվ֊անթ֊այ֊լիս֊թ, ար · որ գործէ, վաճառէ հողմահարս · եվէ֊անջիի ։

Éventaire, եվ֊ան֊էր, ար · տափարակ կողով վաճառազաց · տափակ հիւակէն · սինի֊բէշ֊երէ եօրմէ ֆոդլօր ։

Éventé, ée, եվ֊ան֊է, ած · (գինի) ապականեալ յօդոյ · ակարացեալ · 2 · ծանծաղամիտ · պոռոտլամալ (լեզուով) · 2 · ոտքս խոչընդ · վիվէր ։

Éventement, եվ֊ան֊ըմ֊ան, ար · հողմահարելն · 2 · հոսելն զգործան · 3 · գտանելն · հանելն ի վեր · յայտնելն · 4 · պարզելն առաջի հողմոյ · տալն հողմոյ · եվէ֊ան֊ըմ֊ա · 2 · պռոտլամալ տալօրմա · 3 · պռոտլա · օրմայա էշէ֊ըմ֊ա · 4 · բիուշլիւթա տերմ, ֆօմ ։

Éventer, եվ֊ան֊է, ն · հողմահարել · 2 · հոսել զգործան · 3 · գտանել · ի վեր հանել · յայտնել · 4 · դնել, պարզել առաջի հողմոյ · հողմոյ տալ ·

կարգ սեանց · ըստ յալ տեղւոջէ տեղեւոյէր · տեղեւոյէր ըստ ոք։
Eux, ե՛ս, տէր · (է յ՛· lui դնեանաւն) · նոքա · ունոյ ։

Évacuant, ante, } ած · թա-
Évacuatif, ive, } փիչ, փսա-
(գեղ) · նեւոյէ, նէ, (գեղ) · նոխնչիչ եղանէ · տեղեւոյէ-տեղ (բնտ) ։

Évacuation, եվ-ակ-ու-թիւն, ից· ապաւիժ եղն · 2· կղկղանք · ապաւառ · ամաճանդ · 3· եվ-լանելն արտաքս · թափոյ-ն · տեղեւոյ · 2· նոխնչիչ ից-ինչ · 3· (չնհղի, ի-նչոյ) ոչնչիմ · ընէմ ։

Évacuer, եվ-ակ-ե, ն· թափել · հանել արտաքս · 2· թա-ցուլ (գվռալն, զբնդն) · ին-ինչ նինդ · տեղեւոյ · ոչնչիմ · նոխնչիչ նինդ · 2· (նչոյ) ոչնչի՛ · ընէմ ընդ նմին · — , ն· ետանել ի պէտս · թա-փել կղկղանս· հանիցին վտա՛ ։

Évader (s'), ե՛վ-ել, յ· գաղտ փախչել· խուսափել· սրանալ· տիչնչել ։

Évagation, եվ-ու-թիւն, ից· յառանք· քայքայումն միտց· զբօսանք · տիչ, ճիւղք տ-ոչընչ-ընէմ ընչ ։

Évaltonner (s'), տ՛եվ-ոչնչիմ, յ· կարի ինչ համաբաձակու-թեամբ գնալ· ժարհիլ· 2· գոռծել, ջանալ, յանձն առ-նուլ ինչ առաւել քան զկար իւր· չէ· տ-ոչնչ-ինչնչ վտ-ըշնդ · չի տ-ոչնչինչնդ · 2· ե-ոչնչինդն չնտ ել ինչ ։

Évaluation, եվ-ահ-ու-թիւն, ից· գնահատումն ինն · 2· ի կարծ հասչել· գինք· ճիչ· պետ-ուն · 3· խոհիչն հնոց ։
— d'une fraction, գտանել զգօրութիւն ինտւոյ կաոտոց · տեղին ե-ոչնչինդ պ-ոչընչ ։

Évaluer, եվ-ահ-ե, ն· գինս հատանել· գինս արկանել· ի կարծ հասչել· 2· մեծ հա-մարել· պետ-ուն · ճիչ ե-ոչնչ· ընդ ե-ոչնչ· խոհ ։

— une fraction, գտանել զգօ-րութիւն ինտւոյ կաոտոց· ե-ոչնչին պ-ոչընչ ։

Évangélique, եվ-անգելիչ, ից· ասեւոյ ասեւոյական · 2· ասեւոյական · բողոքա-կան · ընճիչ ևոչնչ ոչնչ · 2· երջանիկ-ընդ-ոչնչ գնեան · Les évangéliques, ասեւոյ-րանկան · բողոքական ա-գանգասորք որ ըստ խրեանց միտի եւ ըստ խրեանց սկզնա-ինեան գնան գհեա Ասեւոյ-րանի · ե-ոչնչ ոչնչ-ոչնչինչնչ ընճիչ ևոչնչ պ-ոհիղ օլն ե-ոչնիչ-ոչնչ ։

Évangéliquement, եվ-անգե-լիչ-ոչնչ, տ· ըստ Ասեւոյանի· ընճիչ ևոչնչ պ-ոչնչիչ ։

Évangéliser, եվ-անգելիչ, ե· ասեւոյանել· ընճիչ ևոչ-ոչնչ վ-ել նինդ ։

Évangéliste, եվ-անգելիչ-ոչ, -ոչ· ասեւոյանիչ· ասեւոյա-րանագիր · պ-ոչելիչ ընն ընն-ոչնչ· ընճիչ-ոչ ։

Évangile, եվ-անգիլ, -ոչ· Ասեւոյան· ընճիչ ևոչնչ ։

Évanouir (s'), տ՛եվ-ոչնչ-ոչ, յ· թալանալ· ոչնչել· 2· չնչ յայտ լինել· փախանել· պ-ոչընչ-ոչ · 2· ևոչնչ-ոչնչ, ոչնչ-ոչ օլն ։

Évanouissement, եվ-ոչնչ-ոչնչ, -ոչ· թալուկ· թա-լանալն · պ-ոչընչ ։

Évaporabilité, եվ-ոչնչ-ոչնչ-ևոչնչ ևոչ· գոլորշանալ-ութիւն· ցնդականութիւն · հավոլ-ոչնչ-ոչնչ ընդ-ոչնչ-ոչնչ-ոչնչ ։

Évaporable, եվ-ոչնչ-ոչնչ-ոչ · գոլորշական · ցնդական · հավոլ-ոչնչ · պ-ոչնչ-ոչնչ · պ-ոչընչ-ոչ դ-ոչնչ ։

Évaporation, եվ-ոչնչ-ոչնչ,

Étui, ետիւ, ար. պատեհարան. տուփ. գրչատուփ. 2. հնոց փայտիկ. ներկելիք իրը. ներկ օգտուը. հոմիմ. 2. ֆօթրուանեօփ։

Étuve, ետիւվ, էփ. սենեակ բրտանելոյ. ջեռանելոյ. բազանիք. 2. հնոց փայտիկ. ներկելիք իրը. ներկ օգտուը. հոմիմ. 2. ֆօթրուանեօփ։

Étuvée, ետիւվե, էփ. եփուած ինչ ի մսոյ. ըսխօֆֆօրե։

Étuvement, ետիւվըման, ար. լուանալը գվէրա. խոյրոյը օվըֆ, խոյֆամա։

Étuver, ետիւվե, ն. լուանալ մեղմով գվէրա. խոյրոյը խօվըճօվըֆ խոյֆցմօփ։

Étuviste, ետիւվիսթ, ար. բազանատիրա. հոմիմորը։

Étymologie, էթիմօլօժի, էփ. ատուգաբանութիւն. լուծումը. էլինիֆօփ. լուծիչն ատուծը ասօմա։

Étymologique, էթիմօլօժիֆ, ած. ատուգաբանական. լուծումը ատուծը. փոյէր. էլինիֆօֆի։

Étymologiste, էթիմօլօժիսթ, ար. ատուգաբան. ատուգաբոս. ե՛հնի էլինիֆօփ. լուծիչներ ատուծը ասօյան։

Eucharistie, էվ֊ոարիսթի, էփ. խորհուրդ գոհութեան. ատուր Հաղորդութիւն. օրէնք. ֆօֆֆամա. ալ՛ֆ բնագրան։

Eucharistique, էվ֊ոարիսթիֆ, ած. խորհրդոյ գոհութեան. ատուծ Հաղորդութեան. ֆօֆֆամա փոյէր։

Euchologe, էվօլօժ, ար. } **Eucologe**, գիրք պաշտամանց կիւրակէից եւ տօնից. պօղոր վե էօշխա֊նիչ ընդինէն ատուծ էնիֆօղը։

Eucrasie, էվֆօզի, էփ. առողջ խառնուած մարմնոյ. էօշիղօ֊ղըփ։

Eudémonie, էվդէմոնի, էփ. երջանկութիւն. բարեկենդանութիւն. էդոլ. հօզօր։

Eudiomètre, էվդիօմէթր֊ը, ար. պարզաչափ, յատակաչափ օդոյ. գործի չափելոյ պյրատակութիւնը օդոց. հիւլէ պէրբօֆէլէդէնը էօլէնֆցէփ ատէն։

Eufraise, էօֆ֊էզ, էփ. տունկ ինչ օգտատակար աչաց. ֆէօզ օշտ֊։

Eulogies, էօլօժի, էփ. յատ. նուիրական, օրհնեալ իրք. գ֊պատրէփ նէօռնէկէր։

Eunuque, էօնի֊ֆ, ար. ներքինի. խոպրմ։

Faire —, ներքինացուցանել. խոպրմ էլինֆէփ։

Eupatoire, էօփ֊պատօռ, էփ. երեսանակ. բոյս ինչ օգտակար լերդի. ըֆֆէլ. գօյտն պտ֊ղիրօղը։

Euphémisme, էօֆէմիզմ, ար. մեղմականն, պատկերացուածք. ըսպէ՛րէ լեյէնէ։

Euphonie, էօֆօնի, էփ. քաղցրաձայնութիւն. ձայն քաղցրագրաձայն. 2. քաղցր հնչումն. քաղաձայնութիւն. կի֊պէլ, ըսպէրը ախտ. 2. լուֆֆէլէ, էօշ ընէվֆֆի֊ղ. ընէվֆֆի֊ղ ընէրնէլէյէ։

Euphonique, էօֆօնիֆ, ած. (գիր) քաղաձայն, քաղցրաձայն. եդեալ վասն քաղաձայնութեան. էօշ ընէվֆֆի֊ղ֊ա֊. էօշ ընէվֆֆի֊ղէ֊։

Euphorbe, էօֆօ֊պ, ար. կաղանչանն. տունկ ինչ. օֆ֊փէ֊յէն։

Euphraise, } **Euphrasie**, } ի. Eufraise.

Eurythmie, էօ֊րիթմ, էփ. գեղեցիկ, պատշաճաւոր յօրինուած. 2. յաղագակատարութիւն, կարգաւորութիւն ձեռացս. 3. կանոնաւոր շինգիւն երանելի. հէ֊օ֊նէ֊էօ֊փը֊. 2. էվէրէյէ, ըսպէրը ախ֊։ 3. նուէրը ըզբ֊էը պիճ֊ը։

Eustache, էօ֊փ֊էշ, ար. գանակ մեծ գործեալ խոշտապագոյնս. խարբ. պի֊չի֊ֆ֊ֆ֊պ պէչէֆ։

Eustyle, էօ֊փիլ, ար. սիւնք բարեաւ կարգեալք. գեղեցիկ

րել, յատկարել քերչաս պերբեաբա. 2. հատկանել. առնչել. փաղաքշել. 3. սորոտ. փեօչէ։

Étriper, եդ-էբէ, ն. հանել աղտաբա գիսբաստիս առաստոց. ապէր հայվանըն պաղաբօքլորըն ղըբօրմէ։

Aller à étripe-cheval, կարի յոյժ աշխաս առնել պերբեարն. ոնը փէտ ըօք եօրմէ։

Étriqué, ée, եդ-էբէ, ած. նեղ. առձուկ. քնոքէ. պատ. պէդէնուկ։

Étrivière, եդ-էվէբ-, էգ. գիակ առագաստի. եօղէնէն փայըէը։

Étrivières, էգ. յ. ձաղկաՀ. գանգ. 2. խաստաբիւն. ճիրչնամանք. չարչարանք. գոմըէը-մ. 3. պերէնէ. խըբեօչէմ. եօրեօնէմ. խոփնոկ։

Étroit, oite, եդ-ոտ, ած. անձուկ. նեղ. 2. նեղբերն. մանրիմ. պըէը. պատ. 3. պէրեօնէ. ոտպըէ։

À l'—, յանձուկ գայրի. յանձուկա. պարպա. պատ եէրեպ։

Être à l'—, տես Vivre à l'—, լինել, կասնել ի նեղի. կեաղ չբաստրաճիամբ պատպա պօղօնմէ. պէգիէէնի ինէնէ։

Étroitement, եդ-ոտպըճմէ, ա. յանձուկ տեղաղ. 2. տերտիւ. չերմապօղնա. պնդով. խաստիւ. 3. կարի բիճ. պատ եէրեպ. 2. ճան ոճնէօղօքն. պըէըճո. գովէյէն. ընդգմէ. 3. փէտ ըօք. ըոյեմէ։

Étroitesse, եդ-ոտպէ-, էգ. նեղաբիւն. անձկաբիւն. պատըէը. քնոքէնէ։

Étron, եդ-օղ, ար. ապգ. կուչ. պօգ։

Étronçonner, եդ-օղ-ոնէ, ն. հատանել ապըոյն պղպատիմ ունս ծառոց. քշտել պատա-

ղաճըէըն ընէգնէրմէ, պաըէըճը գործէ։

Étrousser, եդ-ոտոտէ, ն. առ գատաստանաս. ընդան վէրմէ։

Étude, եդ-ուտ, էգ. ատաճ. 2. փոյթ. խնամք. ջանք. 3. անդրկուխիւնք. պիտուխիւն. վարժք. 4. օբրինակ. պատկեր. 5. անհատ ատատանէյոյ. 6. պաճուճանք. ճարտարութիւնք. յոյյք. 7. դիւան. գրատեղեակ. եօղէնէմ. պերտ. ոճէ. 2. պէյէնէ. ճահտ. 3. էլատ. մարէնցնէն. 4. եօրէնէմ. ըհատվէր. 5. եօղէնէնցնէմ օպտ. 6. ատրինէգործէրէէն. եօգնէմ. կիօսնէրէէ. 7. գերիպտանէ. էտէը օպտը։

Faire ses études, կատարել գընդիացս ուսման. առնուլ գհրահանգս ուսմանց. ուսանիլ. ընտրելի եմ էրմէ. եօղէնէմէ։

Tête d'—, գլուխ ի նկարու եգեալ ատացի վասն օբինակի նորոգ ուսանողաց. գիչէ էէնէ ըէտ օլատնատալ պատ եօղնէյէ։

Étudiant, եդ-ուտիէ, ար. աչակերտ. ուսանող. էմ եօղնէնէն. չէյէրտ. ընդէդ։

Étudié, ée, եդ-ուտիէ, ած. պատճուճեալ. ճարտարեալ. անբնական. 2. խնամով գործեալ. եռփտ. գէ-գմէ. 3. էլատ. մարէնցնէն. 4. եօղնէմէ. ընատվէր. 5. եօղէնէնցնէմէ օպտ. 6. ատրինէգործէրէէն. եօգնէմ. կիօսնէրէէ. 7. գերիպտանէ. էտէը օպտը։

Étudier, եդ-ուտիէ, ն. ո. ուսանիլ. 2. գիտել. քննել. 3. խորհիլ. 4. պատատրել. 5. փոյթ առնել. եօղնէնէմէ. 2. գէգէտն էրմէ. գէգէտ էօմէ. 3. գէ-նէնէմէ. 4. գէգտել էրմէ. 5. ընդէդ էրմէ։

S'—, յ. ձգնիլ. հնարել. ջանալ. ճահտ, ընդէդ էրմէ. ընդգմէ։

Étudiole, եդ-ուտիօլ, էգ. գրատ քարտից. արկղիկ նամակաց. ընէգնէկէնէ գործէրէէն ատնօբէճաը։

ալմոֆ. վար ալմոֆ. 2. պատ-
մոֆ. պայմանմոֆ. 3. պիւղմոֆ.
ինձոստոց ալմոֆ. ն. պիրքինիկ
նան ըսքմոֆ. ներքոֆ ներքմոֆ։
Il est, կայ. է. գոյ. վար.
վար պըր։
— à qc., միա գնակ. ուշ
ունակ. ֆիւֆիր ֆօմոֆ։
Vous n'y êtes pas, ոչ դիպակ-
յար. ոչ կարծացիր գասանակ.
պատրաստըն. անկայմոպըն։
En êtes-vous là? Հասատաքա
ապամիկ. ինն պատնա քնանըր-
մըսըն։
Où en sommes-nous, յոր
վայր եմք Հասեալ. զինչ գոր-
ծելոց իցեմք. նե՞ հասեր էքնիւ-
պէ. էմոր նե քաֆտաղըդ։
Il en est pour son argent,
ասաժեցաւ զիւր արծաթ.
ֆապատըպան ելաւ։
C'est à vous à (parler), քեզ անկ է խօսել. ինչ
ասնա պէ-ըներ. ինայնիցիկ-
ապըա ասնա ֆելոր։
Il a été à (Rome), գնաց (ի
Հռոմ). (Րօմայ-) կիրպէ։
—, ար. է. էակ. գոյ. գոյու-
թիւն. վար. վարըսէ. ինվ-
ճաւ. վճաւ։
— de raison, մտացածին
իրք. էակ ար ի միտս միայն
է. ասրբ՛նի վհգիչեր։
Êtres, ար. յտ. մտասանք
ապան. խորշք եւ անկիւնք
առան. եվին հեր պէ-ըճոր.
պեօրի ֆատաճ։
Étréécir, ֆպ-ֆոչ-, ն. նեղ,
անձուկ գործել. փորըսիմոֆ։
S'—, ֆ. անձուկ լինել. սմ-
փոփել. վճոէսէր. փորըսնոմոֆ։
Étrécissement, ֆպ-ֆոչ-
ըմոյ. ար. անձուկն գոր-
ծել. 2. անձկութիւն. նեղու-
թիւն. փորսիմ. 2. փոր-
ըսէ. փորըսնոմ։
Étrécissure, ֆպ-ֆոչ-ուռ,
էֆ. նեղութիւն. անձկու-
թիւն. փորըսէ։
Étrein, ֆպ-ին, ար. յարդ

ապահարոյ ընդ ձիոյ. խըլտիր
ձիոյդ ի յարդէ. ասիըն ապիը-
նոս ֆայըսէրըդ ասոմն։
Étreindre, ֆպ-ինփ-ը, ն.
պնդել. պրկել. ըսքմոֆ. ը-
ֆը-ըֆը պըղըսմոֆ։
Étreinte, ֆպ-ինփ, էֆ.
ձնդրէն. պնդըն. կապ. ըսքմ.
ըֆը-ըֆը ներքմոյ. պըղ։
Étrenne, ֆպ-ին, էֆ. պարգե-
նոցոյ տարուոյ. կապանդ-
չիոյ. 2. առաջին արծաթն
զոր առնու վաճառականն
յաւուրն, ի շաբաթու. 3.
առաջին վայելուչ. առաջին
կիրարկութիւն. իբր պղը
հեռացնել. 2. ուֆքոհ. իսկի-
ֆոհ. պէր ասիըճըն կէնոֆ,
հաֆրատ ֆապանըղբիւ ոֆ-
ն. 3. ուֆքոհ իւ ֆապըսմ։
Étrenner, ֆպ-ինֆ, ն.
առ կապանդչի. 2. գնել
գառաջինն. 3. գառաջինն ի
կիր արկանել. իբր պղը հե-
պէնել վերջ. 2. ալըվեր-
ըիլոֆ ուֆքոհ երհէ. 3. իւ
փերբ ֆապըսմոյ պապըսմոֆ։
—, ն. վաճառել գառաջինն.
գառաջինն առնուլ արծաթ
ի վաճառաց. ուֆքոհ երհէ.
իւ փերբ ասիմոֆ, ոֆկ ալմոֆ։
Étrésillon, ֆպ-ես-իյկ-օյ,
ար. նեցուկ. միյեմ. պեռնէ։
Étrésillonner, ֆպ-ես-իյ-
կ-ոնֆ, ն. նեցուկս գնել.
շաւառատել. ձողս կանգնել
առ արմով. պեռնէ ֆօմոֆ.
պիւրըն ֆօնէռնէ ֆապըն պիւռ։
Étrier, ֆպ-իէ, ար. ա-
պառան. 2. պառանի երակի.
էօկինի. 2. ֆան պըղը։
Le vin de l'—, գինի հրա-
ժեշտի. վերջալոյս խոթօ
իօլ ըսքաճոֆ վերջին էլէ-
կեն վերոգ։
Étrille, ֆպ-իլ, էֆ. քե-
րիչ ձիոյ. 2. պանգոկի թա-
կապին. ֆալըղը. 3. մարդ-
պող պեհուլը լքանոֆ։
Étriller, ֆպ-իլէ, ն. քե-

Étourdir, էթուրդիր, ն. ապշեցուցանել. խռովել. չքուռցանել. պակուցանել. 2. անգգայ գործել. խլացուցանել. 3. առնել կիսափաց. սակաւիկ մի ջնաուցանել. 4. ընգարմացուցանել(զմարթեցուցանել(զգայս). 5. փարատել. լալբրմոտ. ուրուխմիտ. ալի իւսի խմիտ. 2. պոյտալ խմիտ. ողբրմոտ. պոչ ազբրմոտ. 3. ալր ալ ելիբրմոտ. ըսքիմոտ. 4. ելևէնրմոտ. ասյսալբրմոտ. 6. ուիճ խմիտ։ — la grosse faim, հարկանել. յուժուցանել զքաղց. ալբրեալ ողբրմոտ։

S'— de qc., ն. ըմբռնել. գրաւեալ լինել. 2. — sur qc. գրաւել զմիտս առ ի չխորհել. չխորհիլ. ի ափել զմիտս ի խորհրդոյ իմաքէ. խուսափոխ. ափալիր վերմիտ. 2. պէր պուլենդէյն պեր խուճ խմիտ. պուլենդմիտ։

Étourdissant, ante, էթուրդիսան, պէտ, ն. նորաբանչ. ի մբրեցուցիչ. գանչեցուցիչ. հայբուն վերմէի. ուբուխրմիտ. ալ. ողբրալուն։

Étourdissement, էթուրդիսման, ար. ապշութի իւն. անգգայութի իւն. ի մբրեալ իւն. 2. չջուռութի. խուճապանք. լքում. ուբուխրմիտ. պիհուլի. 2. խուլճմուն ի ջուռ. խլբրեալ։

Étourneau, էթուրնո, ար. տարմահաս. 2. երիտասարդ ձանձաղասիս. 3. երիւար ճարատուկ ճանճկէն. ըզբրբեզբ. 2. հոգոց. 3. ալճաս սի։

Étrange, էթրանժ, պէտ. օտարազգի. անսովորական. նորօրինակ. սիկ. ուրիւրեն խուրս։

Étrangement, էթրանժման, ա. կարի ինի. անհնարին. անհեգնա. օրանըցնա. խոբեալով խորհ իւի։

Étranger, ère, էթրանժէ, ուր, պէտ. օտար. օտարազգի. ասարաչխարհիկ. արտաքին. խառնիճ. ուբեր վիլայեթէն. ալբեսրը օլմայան խուրմ խուրճի։ —, ère, ար. եւ էի. օտարեան. եկ. ասարաչխարհիկ. խառնիճ։

—, ար. տար աշխարհ. օտար երկիր. ուբեր պերվէեն. վիլայեթի խուրճի։

—, ն. օտարացուցանել. մերժել. հալածել. ուբերմիտ. զօմմիտ։

Étranglement, էթրանգլման, ար. խեղդուածք. խեղդ. 2. անձկութի իւն. նեղութի իւն. 3. ծուռ. հանգոյց. յօդ. ղօղմ. 3. պարուսի. էշտեփէսի. 3. ղօղոմ։

Étrangler, էթրանգլէ, ն. խեղդել. 3. նեղ եւ անձուկ գործել. պնդել. ամիմիտել. ղօղմէ. 2. ղար. ուբէբ. էշտեփէ խմիտ։

— une affaire, գատել զիրս մի. չտապաւ կամ առանց քննելոյ. ուբեր մարդուն խնդիրն խրնդրան խօսք ունկնի իւն պիլել։

—, ն. հեղձնուլ. ղօղոմիտ։

— de soif, պապակել. ծարաւել. նրտղել ի ծարաւոյ. ասասպրտնդրտան պայքմտ։

Étranguillon, էթրանգիլիօն, ար. փողացաւ. ձիաց. սի հիւանդութը։

Poire d'—, տանձ ժանտ, խեղդիչ. ղօղոլան արտատ։

Étrape, էթրապ, էի. մանգաղակ խազանի. տման պէէ էշտեփը։

Étrave, էթրավ, էի. նդլիւր տղեայարի ի յատարմա կողման նաւու. ևի պոլըէն խօսք պրտիտանան էյսի պէրէյի։

Être, էթր, ն. լինել. եմ. 2. կալ. տեւել. 3. անկ լինել. ձ. լինել ի կողմն ուրուք. ի էկն ածել. ուսիք.

Étoffe, ée, Էտօֆֆ, ած. յարդարված. Հանդերձեալ. 2. (բարբառ) զգեցեալ. բարեկեաց. 3. գէր. Խոշտանի. պինդ. 2. (եչ) ինչիմի. հարուստ մարդ. 3. ընդունակ։

Étoffer, Էտօֆֆե, ն. սաստ ըզկարեւորնիւթ. բարբառ Հանդերձել. յարդարել. զարդարել. Ընդունակ ինչիմի հոգոյ. ընդունել Խոշտանի. Խոշտանել. պինդ առնել։

Étoile, Էտուալ, էն. աստղ. 2. աստեղազարդ. աստղ. 3. ճակատագիր. բախտ. ախտատրք. 4. կիցք ճանապարհաց. 5. աստղ (ի գիրս) աստղաձեւ նշան. 6. ապիտակ նիշ ի ճակատս ձիոց. 7. ծաղիկ ինչ աստղաձեւ. Բուրաստ. 2. պանրի. 3. պոխրի. հող. 4. Խոլ ոչնչը. Խոլորբն գուշտուալ Էին. 5. փետ հագոյ Խոլորակ նիշան. 6. ոչընդանդնոյ գեյոյ պիծ պիծոյ. զոյրթ. 7. պիծ նիվ ընկոյ։

— tombante, աստղ սլացեալ. ի ոտիչ. ընհատ։

— du berger, արուսեակ. պէս-հրիւ. աստղ Խոլորակ։

Loger, Coucher à la belle —, ապառնել, ննջել ի բացի. առընտրոյ առյատմամբ։

Étoilé, ée, Էտուալե, ած. աստեղազարդ. 2. աստեղաձեւ. Խոլորակաձեւ. 2. Խոլորակ պիւրնգ։

Étole, Էտօլ, էն. սաբանդ. գուգոն. պատարագի։

Étonnamment, Էտօնաման, մ. զարմանելապէս. ընդհատ պիծ հարց Էնգ։

Étonnant, ante, Էտօնան, անդ, ած. զարմանալի. նշանաւոր. ընդհատ. սքանչելի։

Étonnement, Էտօնըման, ար. զարմացումն. զարմանք. ընդմա. հայրեցի։

Étonner, Էտօնե, ն. զարմացուցանել. զարմանելի ընել. 2. սասանեցուցանել. գազացուցանել. հեչտան, մանր եղիլ։ 2. սարսափել։

Étouffant, ante, Էտուֆան, անդ, ած. հեղձուցիչ. ներգիչ. պօղոն. պօղուածոյ. ընդեղծուկ։

Étouffement, Էտուֆըման, ար. ծանրաշնչութիւն. հեղձումն. նեղութ հուսկութիւն։

Étouffer, Էտուֆե, ն. հեղձուցանել. խեղդել. 2. կարճել. ծածկել. շիջուցանել. պօղմոք. 2. պատըմոք. սկսեալ զգործ։

—, ն. շնչարգել լինել. հեղձնուլ. նեղութ ալմամոք. պօղալմոք։

— de rire, լուծանել, ծաղրանալ ի ծաղուէ. ինքնին պայքմոք։

Étouffoir, Էտուֆուար. ար. շիջուցիչ հրոյ. պիծ սնձոտիրքէ ալմի։

Étoupe, Էտուպ, էն. խծուծ. Խոպիտէ։

Mettre le feu aux étoupes, բորբոքել. արծարծանել. հուրհրանմոք։

Étouper, Էտուպե, ն. խնուլ (խծծով). (Խոպիտէ Էլէ) ընդոծմոք։

Étoupille, Էտուպէյ, էն. լուցկի չուանակապ. պատրոյգ. (ռօք, ֆէլէ) ֆէյնէլ։

Étourderie, Էտուրդըէ, էն. անխորհրդութիւն. անպատճառութիւն. պէնէնդէ։

Étourdi, ie, Էտուրտի, ած. ապշեալ. ընդարմացեալ. պակուցեալ. ընդերմեալ. երկնչնդիլ։

—, ար. անխորհուրդ. անխնամաս. անպատճառ. ապերախտ. պէնէնդէ։

À l'étourdie, **Étourdiment**, մ. անխորհուրդ. յանխնամն. պէնէնդէրէ. ապերախտ։

Ethmoïde, էթմոյէտ, ած. } մաղակերպ
—, ած. L'os —, } ոսկր գանգ. կն. էթմոյիտ պիճակ։

Éthnarchie, էթնարշի, եղ. ազգապետութիւն. գիւղական իշխանութիւն։

Éthnarque, էթնարք, ար. ազգապետ. գաւառապետ. գիւղի իշխան։

Éthnique, էթնիք, ած. հեթանոս. հեթանոսական. գիտութիւն։ լեզու էթն. Mot —, ազգային անուն. գիւղ.

Éthnographe, էթնոգրաֆ, ար. ազգագիր. տոհմագիր. բարոյագիր. գիւղի խոշոր.

Éthnographie, էթնոգրաֆի, եղ. ազգագրութիւն. տոհմագրութիւն. բարոյագրութիւն. գիւղի գիւղ։

Éthologie, էթոլոժի, եղ. բարոյագրութիւն. բարոյախոսութիւն. ճառք զարուց եւ զսովորութեանց. պահանջ. տիւր։

Éthopée, էթոբէ, եղ. բարառնութիւն. առնուն, նմանեցուցանելն գարս մարդկան. վերջին տիւրք տիւրս։

Étiage, էթիաժ, ար. չափն նուազութիւն ջուրց գետոյ. ըստ սահմանաց ժամուն ջուրն գետոյ եղելոյն։

Étier, էթիէ, ար. կարի ջուրց ծովու յառափան ապի. գետիկ սահմանաց ջուրց եւ ցամաքի։

Étincelant, ante, էթէլան, տիւ, ած. լուսաճաճանչ. շողաւոր. պայծառ. 2. որ կայծակունս արձակէ. կայծակեցայտ. խոյզերոյան. փոյլ։ 2. բռնկիմ-ուրուական։

Étinceler, էթէլ-ել, ն. փայլատակել. շողիւն, կայծակունս արձակել. փողիմ. բռնկիմ-ուրբիմ. փոյլ փոյլ, փոյլոմ։

Étincelle, էթէլ-ել, եղ. կայծ. կայծակն. բռնկիմ։

Étincellement, էթէլ-ելման, ար. արձակումն կայծականց. 2. փայլիւն. շողիւն. բռնկիմ ուլ. 2. փոյլոմ։

Étiolement, էթիօլման, ար. նուազութիւն կամ արգելումն աճման կամ փափախումն գունոյ անկոց առ չգոյէ լուսոյ. տիր ֆիզոն ըստ էթիօլեցիներուն եղի գեօղի-մը, իւրով կերպիւ. բնակիլ գեօղիս։

Étiologie, էթիոլոժի, եղ. պատճառախոսութիւն. գիտութիւն, ճառք պատճառաց ախտից. մրցուցիչ էնչ ուլ։

Étique, էթիք, ած. ախտացեալ զախտ ծիւրական. 2. վտիտ. ծիւրեալ. վերին։ 2. խշտ։

Étiqueter, էթիքէթել, գցուցանել զգոյգանի ի վերայ. 2. նշանակել զանուանս (վիպիից). նոթիւ նշանել։ 2. (տհուվեր) նոյնանիշ նշանել։

Étiquette, էթիքէթ, եղ. յուցակ. գիր. 2. կարգ. սովորութիւն արքունեաց. նոթիւ. նիւն. 3. ոտիւ. ըստ իւ նիշերիցն։

Juger, Condamner sur l'—, sur l'— du sac, գատել, կամ դատապարտել զիրս ինչ քան զորս աքսաքին կերպարանացն կամ առանց ինչ ի խորհրդեցոյ. տիր մուտհոնքն էչ էն-ընդ-ուն- ուրուիշնոյնան ոտիւ, ոտոտ։

Étirer, էթիրել, ն. ասքաձանել. ձգանել. երկայնել. նոյնոտ ներտիւ. ընդլինոտ։

Étisie, ս. Phthisie.

Étoffe, էթոֆ, եղ. կերպաս. գիպակ. 2. նիւթ. 3. հանգամանք. պայման. գործ. ֆնոյ. ըստնոյ. 2. հոգոյ. ներիս-ին. 3. հալ. ոերիւնոյ. գերիհոյ. ոց։

ձող կախելոյ զվերիմա ի վերոյ ձգապահի առ ի չորացուցանել. գ-ոբ.ըմբել ե-ռ.ը-ըլորբ էին ոսոճոփ ալիւր :

Étendre, եր-ի-ոճ-ի, ն. տարածանել. պարզել. լայնել. ընդարձակել. ե-ր.ի-ի. խոյճոփ. ալիւր. ալ-ի-ի-ի-ի :

— le parchemin, գրել եր-կայնաձիգ. ի մէկ արկանել (զդաս մի) առ առաւել-գ-ի չահելոյ. (պէր գավառս) ըստ ի-ոպանո էլ ին ոսոճոփ ոսոճոցս ի-ոճոփ ե-ոճոփ ե-ոճոփ ի-ոճոփ ե-ոճոփ ե-ոճոփ ի-ոճոփ ե-ոճոփ :

— la courroie, զարտանել զիւր չահ կամ զիրաւունս ըստ չափ իւրոյ իշխանութեան. ե-ի-ոճ ե-ոճոփ ի-ոճոփ ե-ոճոփ ի-ոճոփ ե-ոճոփ ի-ոճոփ ե-ոճոփ ի-ոճոփ ե-ոճոփ :

— un homme sur le carreau, գ-ի-ոճ-ի-ոճ կացուցանել. գ-ի-ոճ-ի-ոճ-ի-ոճ

ահվկին · 4 · ահվկին ինչքաւոր. գնալ · 5 · ահքինոր · ֆինանսի։
Tenir un grand —, կեալ մեծասպաս փառաւորութեամբ · զգե գնորիք կինդ· ֆռանսոյս պէսպէս ապրանք։
Mettre en —, կարգ առնել· բանական գործել· 2· կարգեալ յարդարել· պատրաստել ըստ պատշաճի· ֆոորը կինդ· ինքնոր վերնի· 2· ւոյնէ իւրում ներկին կինդ· նկատ ֆօմաք։
Faire —, առնել կարծիս ինչ գաւառէ· մեծարոյ համարել· 2· համարել· գնել· կարծել· պէր կոյ ինքինք ֆօմաք· ինքնոր կինդ· 3· ասյաք· ֆորը· ներկին կինդ։
Être en —, լինել կարգ· առակ, բանական լինել· ֆոորը օլմաք։
Tenir qc. en —, բարւոք· համառատուն, գնեալ պահել· 2· առնել պատրաստ կամ ի պատրաստի· 3· պահել ի կախ կամ որպէս ինչ էրն· նչի ներնինդ· ներլի ներքինոր ոաքլամաք· 2· հաղորդ ներնինդ· 3· պէր մարդոյի ոլշըղի հաւրի ներօք մասալէքոք ոաքլամաք։
État-major, ո· ի Major.
Coup d'—, բանական ինչ գործ կամ յարկիական հնարք ազբուներեան առ պրծանել ի վտանգէ խմբէք· 2· ներելի ինչ գործ (յօգուտ ազբուներեան)· գիպուած որոշիչ· լիարիի ֆոհերէ ահվկին· ըմբոք ներնէրլի ներադիր· 2· ես պէմմալամին· ոամմոքի ճագիմ։
Affaire d'—, գործ ծանր, կարեւոր· եղկեր, գնահիմ մաքլահ։
États, կամ **Les états**, ներքեին կամ չորեքին կարգ բնակչաց ազբուներեան իրիք, այս ինքն կղերականք, ազնուականք, քաղաքացիք եւ չինականք· ասադանի· գաոոքի վերնէլոք գնահիմ· վերնէլոք գնէնի։
États généraux, խորհրգանոց (հոգանգացաց)· գնահիմ ֆորըմներօոս։
Étau, եդս, ու· մամնալ գարբնաց, ասկերչաց· 2· խառնի վերեզակաց· եւ գնահիներնէ· 2· վերլի տերեւակաց։
Étayement, եդէյըմի, ու· գնեալ նեցուկս· հաստատութիւն· ահվկին ֆօմ· ահվկին։
Étayer, եդէյէ, ն· հաստատել· մոյմա գնել· փայտիմաք· ահվկին ֆօմաք։
Et cætera, եդ ետէրա, այլովքն հանդերձ· եւ այլն եւս մի ըստ միոջէ· վիլ ոթեր։
Été, եդէ, ու· ամառն· ամառայնի· եազ։
Éteignoir, եդէյնուար, ու· խափուցիչ գործի· համահնչական բրնկէ ալըն։
Éteindre, եդէյնտր, ն· չիվռացանել· խափուցանել· 2· ցածուցանել· գադարիցուցանել· ահնգիվռի· 2· գոհերբոք· ոտրոտրմաք։
S'—, չիվառնալ· խափնուլ· 2· հանգարտել· գադարել· ահնգիվռ· 2· դառըլմաք· ոտրոտրլմաք։
Éteint, einte, եդէյ, եյդ, ն· չիվեալ· 2· ոխար· դառնատ· մեռեալ· ահնգիվռ· 2· ֆառվիճուկ· ոտրտրլալ· ոլնալ· եօշնալ։
Étendage, եդանդաժ, ու· ձգարան· չուանք պարզելոյ առ ի ցամաքեցուցանել ըզքարտս, զկաուս· 2· ձգանք· տեղի տարածանելոյ· չորացուցանելոյ· ֆռալըդ ներնօռ ներդրդ ֆռորոտրանոք ներլի էէլիր· 2· ահրնէէ, ֆռորոտրանոք ներ։
Étendard, եդանդառ, ու· դրօշ· նշան· վառ· պայրաք· առնճաք· լիվա· ալիր։
Étendoir, եդանդուար, ու·

գաաաուսթաց · այլբէր · 2· ֆօլ-
նի- այորը:

Étalonnage, } աբ· գնելը
Étalonnement, } ի վերայ
ֆնչանակ
ուղղու-
թիւան չափուց եւ կշռոց·
այսր գործողութիւն:

Étalonner, ֆրօլնել, ն· դնել ի վերայ չափուց եւ կշռոց գինիք ուղղութիւան· 2· հլանել չիայ ի վերայ մասատկի· այսր գործողութիւն· 2· ելբրուշը այշմէ:

Étalonneur, ֆրօլնիչօ-, աբ· ատաիկան ուղղութիւան չափուց եւ կշռոց· վնշնէ, ֆօլնի- այորդիը:

Étamage, ֆրամաք, աբ· օծանելն անագաւ· ֆօլայլուծու:

Étambot, ֆրօդօ, աբ· հենման քեղուց կամ գեկի նաւուց· գի-ոհն գեռնիչի:

Étamer, ֆրամէ, ն· գրաւագել, օծանել անագաւ· 2· օծանել անդկաւ· ֆօլայլոմաք· 2· (այնայը) աբբլոմաք:

Étameur, ֆրամիօ-, աբ· գրաւագիչ անագաւ· անագիչ· 2· գրաւագիչ անդկաւ· ֆօլոյնը· 2· (այնա) աբբլոյնը:

Étamine, ֆրամին, էֆ· կտաւ, չար մուգի· 2· կերպաս ինչ· 3· առէջք ծաղկանց· ելնէ գեղնի· ելնէլնէ· 2· գէր ներկ ընի· 3· էնչէ արբնը:

Passer par l'—, մանր եւ խառնե քննել· էհլիմամ էլնի, ընֆոյնի-ա էնի ընֆլինէ եհնէ:

Étaminier, ֆրամինիէ, աբ· կտաւագործ մուգի· ելնէ գեղնիօ:

Étampe etc., տ· Estam-

Étamper, ֆրանիէ, ն· ծաեհլ գերկաթի ամբակի ձիոց· ոնը ն-ըն գ-ըն գեըէ:

Étamure, ֆրամու-, էֆ· անագ· օծուածն անագաւ· ֆօլոյ· ֆօլայլուծու:

Étanchement, ֆրանշէման, աբ· գադարեցուցանելն գհոսուածն (արեան, ջրոյ)· գոբ-գոբմ· (ըզբնիշօ) գինգիրք:

Étancher, ֆրանշէ, ն· գադարեցուցանել, կասեցուցանել գհոսուածն· խնալ· 2· յամրացուցանել· գոբգոբմաք· գինգիրմէ· ընչաամաք· 2· ֆօլգոբմաք:

— la soif, հարկանել զծարաւ· յագեցուցանել· գանգրմաք· ասասաչլօնգոնու ենչէրմէ· ընեուին կինմէ:

Étançon, ֆրանօղ, աբ· ձեցուկ, միյճի փայտակաց· գենիչ:

Étançonner, ֆրանօնէ, ն· դնել, հաստատել միյճիս· գենիչ ֆօմաք:

Étang, ֆրան, աբ· լճակ· ծովակ· ձկնատեղանք· ենօլ· պուշըգ ենօլնը· մահիգան:

Étape, ֆրաբ, էֆ· տեղի ճամփոյ գբնուկնս· ժամբրանոց վաճառաց· 2· չտեմրան· ժամբրանոց պաշարի յանցս զօրաց· պաշար, ճոչակ չուոյ զօրաց· 3· օթեւան զօրաց ի չաւիլն· նիւթ պօշըգաճաք նէր· մոլըշը· խան· 2· նօլ նօսնիէնգիք ատրիր էլնէն ընբլնիդ օլոնմուալ ղնիշըգիք մաղշոը· ամպար· ատրիր զշոգը· ղնիշըգնուն· ֆնայնիէնուն· 3· նօլ նօսնիէնգիք ատրիր ֆօնուշը:

Brûler l'—, ոչ գադարեալ ի միում օթեւանի յառաջ խաղալ (զօրացն)· պիր գէնէլնիք ֆօլայգրուն էնիրն վըրմաք:

Étapier, ֆրաբիէ, աբ· պաշարապետ զօրաց· ատրիրք ղնիշըգ գոպշըգան:

État, ֆրա, աբ· կարգ· պետութիւն· հանգամանութիւն· վիճակ· 2· պատիւ· աստիճան· պաշտօն· արուեստ· 3· տէրութիւն· 4· երկիր, վիճակ աէրութեան· 5· մատեան· արձանագիր· հաշ· 6· ժողով· ներսէզ· գերգեցի· առնուն· 3·

օ՛ե՛ւ՛բ՛ւ՛ֆ՛ · Է՛բ՛է՛ն՛ ֆ՛ւ՛ֆ՛ւ՛ֆ՛ · 4 · (ֆ՛է՛ւ՛ ա՛ւ՛ե՛ֆ՛, ֆ՛է՛ւ՛ ֆ՛ւ՛ւ՛ֆ՛ւ՛ւ՛) է՛ւ՛ֆ՛ւ՛ւ՛ւ՛ւ՛ւ՛ֆ՛ · ե՛ւ՛ւ՛ւ՛ ա՛ւ՛ւ՛ւ՛ւ՛ ե՛ւ՛ւ՛ֆ՛ · 5 · Է՛վ՛է՛ն՛ե՛ւ՛ :

Établissement, Է՛ւ՛ւ՛ւ՛ֆ՛ւ՛ւ՛ւ՛ւ՛ւ՛ւ՛, ա՛ւ՛ · Հ՛ա՛ա՛ա՛ա՛ւ՛ն՛ւ՛ · կ՛ա՛ւ՛ւ՛ւ՛ն՛ · ֆ՛է՛ա՛ե՛ւ՛ն՛ · 2 · ֆ՛ւ՛ւ՛ւ՛ւ՛ւ՛ւ՛ւ՛ · Հ՛ա՛ա՛ա՛ւ՛ւ՛ւ՛ւ՛ւ՛ւ՛ · ա՛ւ՛ւ՛ւ՛ւ՛ · 3 · օ՛ւ՛ե՛ն՛ · կ՛ա՛ւ՛ւ՛ · 4 · բ՛ն՛ա՛կ՛ւ՛ւ՛ւ՛ւ՛ւ՛ · բ՛ն՛ա՛կ՛ա՛ն՛ւ՛ · 5 · պ՛ա՛յ՛ւ՛ւ՛ւ՛ · վ՛ւ՛ճ՛ա՛կ՛ Հ՛ա՛ա՛ա՛ա՛ա՛ւ՛ն՛ · պ՛ա՛յ՛ւ՛ւ՛ն՛ ֆ՛ւ՛ա՛ · պ՛ա՛յ՛ւ՛ւ՛ւ՛ն՛ · 6 · ֆ՛է՛ւ՛ե՛ւ՛ն՛ · ա՛ա՛ւ՛ւ՛ · Ն՛ա՛ց՛ւ՛ց՛ա՛ւ՛ւ՛ն՛ · 7 · Հ՛ա՛ա՛ա՛ա՛ւ՛ւ՛ւ՛ւ՛ւ՛ւ՛ · Հ՛ւ՛ւ՛ճ՛ա՛ւ՛կ՛ա՛ւ՛ւ՛ւ՛ւ՛ւ՛ · 8 · բ՛ա՛ժ՛ա՛ն՛ա՛ւ՛ւ՛ւ՛ · գ՛օ՛ա՛ց՛ ի՛ կ՛ա՛յ՛ւ՛ն՛ա՛ · կ՛ա՛յ՛ւ՛ն՛ա՛ · 9 · ը՛ն՛ծ՛ա՛յ՛ա՛ւ՛ւ՛ւ՛ւ՛ւ՛ · ց՛ա՛ւ՛ց՛ա՛ն՛ւ՛ւ՛ · Հ՛ա՛ա՛ա՛ա՛ւ՛ն՛ւ՛ւ՛ · պ՛ա՛ա՛ճ՛ա՛ա՛օ՛ր՛ · ֆ՛օ՛ւ՛ · Ի՛ւ՛յ՛ւ՛ւ՛ւ՛ · Է՛ւ՛ւ՛ւ՛ւ՛ւ՛ւ՛ւ

Estrapontin, ո. Strapontin.

Estropiat, եստրոպիա, ած. մուրացիկ հաշմանդամ. ասֆոդ տրէխնի:

Estropié, ée, եստրոպիէ, ած. խեղ. հաշմ. ասֆոդ:

Estropier, եստրոպիէ, ն. խեղդել. ծայրաքարշ առնել. 2. ազատաղձել, կամնակտրել (գլուխ). ասֆոդլոմաք. 3. (պէտ ունօզի) ասֆոդին ինիէրմէ:

Esturgeon, եսթուրժոն, ար. ֆառատի. ձուկն ինչ. ծերպին պոլըղը:

Ésule, եզիւլ, ած. կաղանչանն. տկ. ափրէյէն:

Et, է, չի. եւ. վէ. հէմ:

Établage, եդպլաժ, ար. վարձք առպատանի. ափօր տէրասը:

Étable, եդպլը, ած. գոմք. վարախ. ախոռ. ագըլ. ափօր:

Établer, եդպլէ, ն. դնել, պահել ի գոմս, յատպատանս. ագըլա, ափօրա գօմէ. ագըլդա ասֆըմաք:

Établi, եդպլի, ար. սեղանատախտակ արուեստաւորի. պէոյնէօհ. ըրէչէօհ:

Établir, եդպլիր, ն. հաստատել. կարգել. 2. զետեղել. հաստատել. 3. ցանել. ընծայիցուցանել. 4. ամուսնացուցանել. ֆօքար էրմէք. ըռոյնէ էրմէք. գօմէք. 2. էէրլէչդիրմէք. գասդարմաք. 3. խոպէ էրմէք. 4. էվլէնդըրմաք:

S'—, յ. չնախանալ. հաստատել զքեզ չնախաճխեն. գաուն վիճաստախանուճխեան. 2. տատանել. իւր վատրիլ. 3. նաստել. զետեղեալ կալ. գադարիլ. 4. տիւռա գասանել. առնուլ հաստատուճխեան. հաստատուել. 5. ամուսնանալ. ընդդէմ էրմէք. պէր էէրդէ ըռոյնէն գալմաք. 2. էրդնդէ. դինդէ. էրդիրմէք. 3.

Estamper, Խոթոլիթի, ն. դրոշմել քանդակս · տպաւորել պատկերս · գնել զինիք · արժանել · 2· խարել · գրոշմել չարեմիս · սչմա, ինաւիչը, սխեթե պատմած · սխեթեմիտ · 2· ըշմած պէսիս իւր գալամած։

Estampille, Խոթոլիթիյ, էի · դրոշմ · կնիք · նիշ · պատկ։

Estampiller, Խոթոլիթիյնէ, ն · դրոշմել · կնքել · դրոշմ ի վերայ գնել · գամղալամած։

Ester, Խոթե, ն · յանդիմանուն լինել առեղի · ինդրեցիր էշտիմ։

Estère, Խոթե, էի · փախիճ · պարիկ · հոտը։

Esterlin, Խոթեռլէյ, ար · կշիռ, չափ 28½ գարեհատից · 98 ½ դրահատ գրէտէտ։

Esthétique, Ես-Թիքթիք, էի · ճաշակապիտութիւն · արուեստ գեղեցիկ ճաշակի · պիտութիւն կանոնաց գեղեցկութեան · Իմի վերաբեր։

Estimable, Խոթիմաբլը, ած · անդարձի · պատուական · Խրիդոբլը · գնելիդեր։

Estimateur, Խոթիմաթէօռ, ար · գնահատ · ար հատանէ գինս · գնող գործն · Ի՛նչ էշդի · Խոխմէչի։

Estimation, Խոթիմասիօյ, էի · գինը · մարկ · գնահատուիմ · գնող · գնման գործ։

Estime, Խոթիմ, էի · հանար · յարգ · անդարձ կարծիք · անդարձ · 2· ի կարծ հաշիւ ընթացից դատաւ մեղ կամ ճապարհին հատկոյց ի միտմ աւուր · Իրիդար · էշդիրի · 2· գեր Իրինն ալտըրը Խօլն Իահմնեմ հնարը։

Estimer, Խոթիմ, ն · գինս հատանել · հաշուել, հանարել կարծիք · 2· անդ, յարգի հանարիլ · անդարել · 3· հանարել · կարծել · գնել գործ · գնչրիմիմ · Իահմն Իրիմ · 2· Իրիդար Իրիմ · 3· առնել · գնն Իրիմ։

Estiomène, Խոթիօմէն, ած · ձախիչ, մուշիչ (կեղ) Իհչիմ (Խօթ)։

Estival, ale, Խոթիվալ, ած · ամարայնոյ · Խալ (ֆնոգը)։ Խալէ գնահր Խոխն (Խոխիլիչ)։

Estive, Խոթիվ, էի · հանարակշիռ կշիռ դատաւ Իհի գնիմ · 2· ար · Cornemuse.

Estoc, Խոթօք, ար · սուսկ, ձեղ եւ Իրկայն · 2· գլաք, ձայր սուսերի · 3· կոճղ · բան ձառայ · ն · գնչ · գամ · Իհմի առգանն էշլը · 2· էշլը առած · 3· գնիմիչ · ալտի պոխնի · 4· ոչ · Իհոնչ։

Brin d'—, ար · ի Brin.

Être réduit à blanc —, ամանեին իսկ կործանել, անանկանալ · գնալ օչտ · գնալ Խոխիմի օհանչոք։

Biens de côté estoc et ligne, ինչք ազգասահմ. ծաղ, գնիմի մալը։

Dites-vous cela de votre —, ի մտաց քոց ասեդծեալ սակս գայս · գնդիմիմ ի՞ գ, գնդի Իիմ ի՞ գ · Խօչնչոք ի՞ գ։

Estocade, Խոթօքադ, էի · Հարուած, խոցք սուսերի (ձգեալ գլաձուին) · 2· պատհանդուած չանկոթծակի · գիտ · Իօլանդա առաջըշ Իբլըշ ըլա աբրա, Խոխլանա · 3· գնիմնըշ Խլաղ · գիլնէ։

Estocader, Խոթօքադէ, ն · վիրաւորել սլաքաս · Հարկանել սուսերաձ Ձգեալ գլաձգունն · 2· մարտաւել · Իօլանդա առաջըշ Իբլըշ ըլա Խոխլանա · 3· գնիմնըշ Խլաղ · գիլնէ։

Estomac, Խոթօմ, ար · ստամաքս · խախաղոց (գնաւանց) · խածի (Իմանչոց) · գնիմ · Իոխոսի։

Estomaquer (s'), Խոթօմաքէ, յ · գժկամակ լինել · գանանալ · գաբըլչի։

Estompe, Խոթօմբ, էի · գաղծի քարտեայ կամ մուշկեայ ի տարածանել գներկն ի վ[illegible]

Essor, է-սօր, ար. *թռիչք. ճախրանք. սուլոլ. հովլընում. իւրինը։*

Donner l'— à son esprit, à sa plume, *տալ թռիչս իւրումին հանճարոյ, իւրում գրչի. խօսել կամ գրել պերճաւմեամբ կամ հանճարեաւմեամբ իւր. լինիլ, երևիլ վերակընկնել խօսօ եռչիւնէ վերծէ. ազատ պրծիլ։*

Essorant, ante, է-սօ-ռան, անդ. ած. *կիսաբաց թեւօք. խոնարհելով իրը սուբի։*

Essorer, է-սօ-ռէ, ն. *չորացուցանել առատի հողմոյ. բնաւ չխարբ վերից ետրոխիմ։* [սուրճ։

S'—, յ. *թռչիլ. ճախրել։*

Essoriller, է-սօ-ռիլէ, ն. *հաւանեցնել զականջս. 2. կարի մեծ կարել զՀերա. ետրոխիլրընը վերծէ. 3. սուլորընը ելի եշսա վերծէ։*

Essouflé, ée, է-սու-ֆլէ, ած. *ոչեսպառ. սոլոյան. սոլասուր վերնիկ։*

Essoufflement, է-սու-ֆլըման, ար. *լինելն ընչասպառ. ընչասպառումիեան. նեֆեսի վերնիկ օյմ։*

Essouffler, է-սու-ֆլէ, ն. *ոչեսպառ. ընչասպառ առնել. նեֆեսին վերծէ։*

Essui, է-սի, ար. *սեղմ սարածանելոյ. չորացուցանելոյ. սրբելոյ. սրբիչ եռ. ֆոտոսֆոռ ներ։*

Essuie-main, է-սի-մէ, ար. *սրբիչ ձեռաց. գասասական. դնիչակ. իլ ելլիլէ։*

Essuyer, է-սի-յէ, ն. *չնչել. սրբել. չորացուցանել. 2. կրել. համբերել. հանդուրժել. սիլել. ետրոխմակ. 2. չերծէ. օչրամակ. ինչհամիլ եմիլ։*

— les plâtres, *բնակիլ գասասիինն ի նորաշէն սան. 2. կրել գասասիին գժուարութիեանս իրաց նորոգ հասատանելոյ. նեին ետրոխմել եվրե իչ տեղս սուին օչմակ. 2. սիր հասարակին իչ կիմչիսուրիին վերծէ։*

Est, է-սթ, ար. *արեւելիք. 2. հողմ արեւելից. կին սօզասաս. 2. կին զօլոսաս րիալիսրը։*

Estacade, է-սթա-քա, էն. *թաւսի ի ձորոց ի գետս. ըստ էնմեռ օբրուրեր ետրէբեր. լորսիօվ։*

Estafette, է-սթա-ֆէթ, էն. *սուրհանդակ. պնդագեաստան. 2. թղլի-արեր հանդոյց ի հանդուցել. ճոխասս խոխոր. 2. գնդիլներն գնդիլիկ կիներն սուլոյ։*

Estafier, է-սթա-ֆիէ, ար. *սասպասանասպաս. սպասաւոր ներանազգեաստիս. սպասիկ. 2. բոպասած. լըսհօգար. վեյն. իբրահիմիոբ. 2. գոզոլիսան իլլեսան։*

Estafilade, է-սթա-ֆիլատ, էն. *վէրք, վէրք վերնաս. 2. պատառատած. նիաց ընբռնիրը. խոռոչ. 2. եըրիբէ։*

Estafilader, է-սթա-ֆիլատէ, ն. *ցաւել, վիրաւորել զերնաս. նիաց ընբռնելոյ, խոռոչել։*

Estame, է-սթամ, էն. *մանասածոյ ի ձել ասպիզէն. մանասած ասուի. պնդուելոյ խոսիրել. նիան իլէնիչ։*

Estamet, է-սթա-մէ, ար. *ասպայի ինչ ասուի. պէչ նիլ ֆասմել։*

Estaminet, է-սթա-մինէ, ար. *ժողովեցող ըմպելոյ եւ ծխելոյ. վերոգ վի ինիրեան իլէնիմ ներ։*

Estampe, է-սթամփ, էն. *քանդակագրոյմ. ի ձել եզնասագրոյմ. պղնձագրոյմ. 2. քանդակագրոյմ գործի. սիպակ պատկեր գրոյմելոյ. նիանիա. ցյօրնամ օգոն նոխօմ պոեզր ինիրեան ալընդր ինովիչ. 2. իրեանիա ալինի. պոեմ. պոեզր իոնիրեան սիրուն։*

S'—, ֆ. խոյս տալ. յասելոյդ գիւր կարծիս. չկամիլ Հաղորդ լինել. (կապդոյ խնդ) · չէ՛ս— պ՛ես— պէ՛տչէ ես չուընտ՛ս· (պէտ ֆ՛ուլ՛ոյ) էլ՛ես օյ՛տե խոխ՛ս՛ս՛ե· 2· գ· Esquicher.

Esquif, է՛սքի՛ֆ, ար· նաւակ· առ՛ագ՛ա՛ւ·

Esquille, է՛սքի՛յ, ի՛ֆ· բեկորք ոսկեր· ի՛շ՛ըշ՛ք պ՛ես— ֆ՛ար՛ըլ՛ար՛ը·

Esquinancie, է՛սքինան՛ս՛, ի՛ֆ· փողոցաւ· հիւանդ՛ս՛·

Esquine, է՛սքի՛ն, ի՛ֆ· քա՛մ՛ակ, ո՛ջ՛ք ձ՛իոյ· աչ՛ ար՛ե՛ս՛ը· գ՛ե՛լ՛ե·

Esquipot, է՛սքի՛բօ, ար· գ՛ան՛ձ՛ան՛ակ վ՛ար՛ա՛ա՛վ՛ե՛ա՛յ՛ե՛ց՛ գ՛ե՛ր՛գ՛ե՛ր՛ ի՛վ՛ե՛ս՛ե՛ն՛ե՛·

Esquisse, է՛սքի՛ս՛, ի՛ֆ· ծ՛ր՛ա՛գ՛իր· ս՛ա՛ռ՛ե՛ր՛ա՛գ՛իր· ֆ՛ուա՛ի՛ֆ·

Esquisser, է՛սքի՛ս՛ե՛, ն· ծ՛ր՛ա՛գ՛ի՛ր՛լ՛, ս՛ա՛ռ՛ե՛ր՛ա՛գ՛ի՛ր՛լ՛· ֆ՛ուա՛ի՛ֆ՛ե՛լ՛ ի՛վ՛ե՛ս՛ե՛·

Esquiver, է՛սքի՛վ՛ե՛, ն· եւ չ· խո՛ւ՛ս՛ա՛փ՛ե՛լ՛· խոյս տալ· պ՛ր՛ծ՛ա՛ն՛ե՛լ՛· ո՛վ՛ի՛վ՛ե՛ս՛· ֆ՛ա՛լ՛ ընդ՛ե՛· ա՛ա՛ֆ՛ե՛ն՛ ֆ՛ա՛ա՛ր՛ի՛ա՛ա՛ն՛ե՛·

S'—, ֆ· գ՛ա՛գ՛ա՛ն՛ փ՛ախ՛չ՛ե՛· գ՛ա՛գ՛ա՛ա՛ն՛ա՛գ՛ ի՛ն՛ի՛լ՛· ի՛ֆ՛ե՛լ՛ի՛ն՛ֆ՛ ֆ՛ա՛ա՛ն՛ե՛· ո՛վ՛ի՛վ՛ե՛ս՛·

Essai, է՛ա՛ի՛, ար· փորձ· հանդէս· օրինակ· 2· ճաշակ· արուեստ ճաշակի· ի՛ն՛ե՛ր՛ի՛ա՛ն՛· ն՛ա՛ա՛ն՛ա՛ն՛ե՛· է՛ա՛ա՛ր՛ե՛· 3· ծ՛ա՛ն՛ր՛ա՛· ն՛ի՛ա՛ա՛ն՛ի՛ա՛ն՛ե՛ լ՛ա՛ր՛ա՛գ՛· է՛ն՛ի՛ն՛ ի՛ն՛ի՛լ՛ե՛·

Coup d'—, առաջին փորձ (պ՛ր՛ա՛ն՛ե՛ա՛գ՛ի՛ա՛ն՛ ա՛ր՛ա՛ք՛)· (պէտ ա՛ն՛ա՛ա՛ն՛ի՛ա՛ն՛ե՛ա՛ր՛) ա՛ա՛ֆ՛ա՛լ՛ե՛ի՛ն՛·

Essaim, է՛ա՛ի՛, ար· պարք մ՛ե՛գ՛ա՛ա՛գ՛· 2· խուռն բազմ՛ութ՛իւն· ար՛ը ի՛ն՛ա՛ա՛ն՛· 3· ա՛ֆ՛ա՛ի՛ա՛ա՛·

Essaimer, է՛ա՛ի՛մ՛ե՛, չ· ելա՛ն՛ե՛լ՛ ա՛ր՛ա՛ա՛ի՛ա՛ա՛ (պարա՛գ՛ մ՛ե՛գ՛ա՛ա՛գ՛)· օ՛ձ՛ա՛լ՛ ի՛ի՛ն՛ի՛·

Essanger, է՛ա՛ն՛ի՛ե՛, ն· ի՛ա՛ա՛ա՛լ՛ գ՛կ՛ա՛ա՛ն՛ե՛ ի՛ ֆ՛ա՛ա՛ր՛· լ՛ա՛ա՛ն՛ա՛գ՛ ա՛ա՛կ՛ա՛ա՛· մ՛ի՛· 2· հարկանել գ՛կ՛ա՛ա՛ն՛ի՛ա՛ա՛ ա՛ա՛ի՛ա՛ն՛ա՛ա՛· լ՛ա՛ա՛ն՛ա՛գ՛ ա՛ա՛ա՛ա՛ա՛ա՛ ֆ՛օ՛ա՛ա՛ն՛ ի՛ա՛ա՛ի՛ա՛ա՛ն՛ե՛· ա՛ա՛ա՛ա՛ն՛ ի՛ն՛ի՛ա՛ա՛ն՛ե՛· 2· լ՛ա՛ա՛ն՛ա՛գ՛ ի՛ա՛ա՛ի՛ա՛ա՛ա՛ա՛ ա՛ա՛ա՛ա՛ա՛ա՛ա՛ա՛ա՛·

Essarter, է՛ա՛ա՛ա՛ա՛ա՛, ն· խ՛ի՛լ՛ գ՛ա՛ա՛ա՛ա՛ա՛· գ՛ի՛ա՛ա՛ա՛ա՛ա՛ա՛· կ՛ա՛կ՛ի՛լ՛· ա՛կ՛ա՛ա՛ա՛ա՛ա՛ա՛ա՛ա

Espèces, եսփ · յժ · գահեկանք · ազգք ազգք գահեկանաց · 2 · խառնուած դեղոց · 3 · սեռիկ · պատկիր (մուաց) · 4 · ազգք անկոց · 5 · կիսպարանք հացի եւ գինւոյ ի գոհաւթեան խորհրդեան · ոճիկ · ինչուքիս ինչուքիս ոճիկիքիս · նմին · 2 · նմին · 3 · ձիւրինոյ օլան ինչուքիս · ոճիկ · 4 · ինչուքիս ինչուքիս ձիւռանքիս · 5 · նմին ինչուքիս ցորոց վճ նուիրէ նշխարէ ։

Payer en espèces sonnantes, հատուցանել հնչական գահեկանաք · ոսկեաւ նուիրեալ ինչ ոճիկ · ոսկի նուիրիս ։

Espérance, եսփեռանս, յոյս · ակնկալութիւն · խոհ ։

Espérer, եսփերե, ն · յուսալ · ապաստալ · սպասել · ակնկալել ։

Espiègle, եսփիկլ, եր · արհեաս · խորագէտ · ճարպատար · ձիւռնոդալ · ինուչիս · ոճրագործ · ձիւռնոդալ ։

Espiègleries, եսփիկլերի, յն · խորագիտութիւն · ճարպատարութիւն մանկատիպ · ձիւռնոդալութի ։

Espingard, ս · Épinçoir.

Espingole, եսփինկոլ, յն · հրացան մեծ կարճ եւ լայնաբոդ · ծզոոս վճ ինչուքիս պզոոս ինչուքիս ։

Espion, ionne, եսփիոն, ին · ոք · եւ յն · գէտ · լրտես · ինուչիս · ճասոոս ։

Espionnage, եսփիոնաժ, ար · լրտեսութիւն · ճասոոսութի ։

Espionner, եսփիոնել, ն · լրտեսել · գիտել · ինուչիս ճասոոսութի ։

Esplanade, եսփլանատ, յն · դաշտատեղի, բացատ առաջի ղինուածոց, պարսպի · պինա, ինչ եսփնոպե տչէի պչոան ։

Espoir, եսփուար, ար · (յն· ոչ ունի) · յոյս· ակնկալութիւն· վստահութիւն· խոհ ։

Esponton, եսփոնդոն, ար · պուճնդ · սուին · հարպա · սիւնիկ ։

Esprit, եսփրի, ար · հոգի · ոգի · էակ անմարմին · 2 · հոգի · լուսնչ (մարդոյ) · 3 · ոգի (գինւոյ) · 4 · ոգի · այս · գեւ · ոհեազ · 5 · մարգ · ոգի · 6 · միտք · հանճար · 7 · յօժարութիւն · միտութիւն · 8 · բնաւթիւն · նկարագիր · 9 · յայնդակութիւն · կարգութիւն · 10 · հագագ · բառ · 2 · ճառ · 3 · (չերտոյ) բառնոս · 4 · չեյրան · ոյն · 5 · ասեմ· սիլի · 6 · ոճլ · ֆիւր · 7 · ծոյլ · 8 · ծերեղ · խաչ · 9 · եսփիտոս · 10 · եռաչ ինչինֆիլիչ ։

Homme d'—, այր հանճարեղ · ասելուչ սիմե ։

Esprits bienheureux, ոգիք երանելիք եւ հրեշտակք· ճինենէնիսկոնուէ վճ ծելոյիս ։

Courir après l'—, լ գանալ

Faire de l'—, յ ցուցանել գհանճար · հիսնիր · ոճլ ինօ-ինիրճիսե չուլոյմ ։

— fort, այր գմնեայ եւ խրատատպատանց · անձն արհամարհող (կրօնից կամ հասարակաց կարծեաց) · ոճիր ծեշհեպ նոճօ ֆպատլ օլճոնհուլ ֆլայ նոճօ ինիրճիսե նօրլոյան սիլի ։

Reprendre ses esprits, ըգպատանալ · ուշաբերել · ի միտս գալ · հանդարտել · ասելուչ պուլճո ինչիսե · սիլնոճ · բոհոլճոնհ ։

Rendre l'—, փչել գոգի · նօչիսե · ճանճոչ ինիրճիսե նիսե ։

Un bel —, ոգի առնիւ եւ հանճարեղ · չորինչ սիսե ։

Le Saint-Esprit, Հոգի սուրբ · լոհի ճասֆատսե · Լոհոհոլճոհ ։

Esquicher, եսքիչել, ն · տալ գնոնաթհագոյն քարտ ի գաղտ խաղալն առ ի չտանալ ինչ · (ծօգ, ըսքոմպել օյոհնատսո) եւ ֆալանճոս էչէն օյնանըլան րեսկին ասֆուլճոչ ։

ձիոց · Եվվիւ Եւիիլին ինալի ասբե։

Escousse, Եսքուս, եզ. երիմալի չեռա չեռա վասն ուժգին ասանկոյ· այժ· Եշուս ալ։ Եշուշ։

Escrime, Եսքրիմ, եզ. հրահանգը սուսերամարտութեան. մրցութիւն սուսերքով. մարտիճակուիծ · եղուիծ օյնալիս։

Escrimer, Եսքրիմե, ե. մրցիլ սուսերքով · 2· վիճիլ մաքառիլ · մարդոք օյնամբ · եղուիծ օյնալիս։ 2· Նիշա Եիլիս։ Տ՚—, յ· ընդհանուր գիտուիլ վարիլ իւիք · գիտուիլ վարիլ իւիք · գիտուիլ ինչի · Եսուլանալուիծ դեմ ինչ։ անձամբ։

Escrimeur, Եսքրիմօռ, ար. սուսերամարտ. սեղեակ սուսերամարտութեան. մարդոք ծ · գնացքի։

Escroc, Եսքոս, ար. գաւազան. նենգաւոր. գող · զօլանաւորուիծը · հիւանդաւոր · Եսքուշ։

Escroquer, Եսքոքե, ն. հնարիւք իմն կորզիլ կամ գողանալ · նենգիլ · ֆեխն իլի Եօգալմալ · լալմալ · ալանալնալ։

Escroquerie, Եսքոքըրի, եզ · կորզելն ինչ հնարիւք · նենգութիւն · գօլանաւորա · հիւանդ · ալանալնալ։

Escroqueur, euse, Եսքոքօռ, Եսքօռ, Եսքուզ, ար. եւ եզ · կորոիչ · խաբեայ · նենգիչ · գօլանաւորուիծ։ գօլանաւորուիծուհի · գողացած · հիւանդաւոր։

Espace, Եսբաս, ար. միջոց · անջրպետ (ժամանակի) · 2· բացարձակութիւն · անջրպետութիւն (վայրաց) · Եռանդ · գնացքի · ար· 2· արեւ · հողկաշ · Եւեր։

—, եզ · կապարեայ անջրպետ նշանագրաց · գօլանաւորուիծ Եուլըսալ արուեաց օգնաճաթ Եուրլան · ֆեռնելին։

Espacement, Եսբասմոն, ար · անջրպետութիւն · ալրալեթ · Եւեր։

Espacer, Եսբասե, ն. անջրպետել · կարգել արդոն ի միմեանց · 2· կարգել, գնել անջրպետս ընդ միջ նշանագրաց, տաղից, բառից · արալեթ գրուածոթ տիրելի · հրատարակութ · 2· Եուլըսալ · լալնիկաբ արուեստաբրանն ծօյոտ տիրելի · ֆեռնելին ծօմն։

Espadon, Եսքոռոն, ար. սուսեր մեծ երկայնի · 2· ծրաձուկն · քանիքիլ · Եիլ ալ ղըղալը գնայ Եիլ Եուլըսի · 2· Եուլըսի գալըզը։

Espadonner, Եսքոռոնե, ե. վարիլ, մրցիլ երկայնի սուսերաւ · գնայ Եիլ Եուլըսի Եռալնաճ · Եիլ ղըղալը Եուլըսի ըստ ֆեխն Եուլըսալնի։

Espagnolette, Եսքոնիօլէթ, եզ · բարակ ինչ կերպաս ապանիական · 2· նիզ պատուհանաց · Եռանդնելին · 2· ֆեխնէրէ գնացքիս։

Espale, Եսքալ, եզ · տեղի ընդ միջ խլացց եւ առաջին բազմոցի Եիաւարաց դրակա նաւու · չեխիլէրէսի հարիւր իւի Եըչ գնացքիսէլէրի ալրալ։

Espalier, Եսքալիէ, ար. ծառք որմնկեցք · շարք ծառոց կապէլոց յարին կոյս · 2· յառաջանիսա Եիաւար պատերազմի նաւուց · գիւար Եռալիկնե Եոյլըմըլ ղալալլար ալրալը · 3· չեխիլէրէ հարիւրալը։

Espalmer, Եսքալմե, ն. օծանել ձիւմով, ճարպով · Եռիրան, Եռալ գնացրել։

Esparts, Եսքար, ար · յծ · գերանք եղեւնեայք ի կապալ կայմն փոքուանս · գնացիս գերան գնացիսէլէ Եռալճաճ չար գըրգիլալը։

Espatule, Եսքատիւլ, եզ · ժանգահոտ շուշան կարմիր · ֆեխն Եօգալ Եռալնալան Եուլըսճը։

Espèce, Եսբես, եզ · տգր · ջոկ. տեսակ · 2· դիպուած · բանդգնալը · օդ · նիվ · ճինս · հրեշ · 3· վճիռ · գալի մարդոք ·

Escarpolette, Ե-ՍԿԱՐՊՈԼԵԹ, ԷՍ. ՅԱԿԱՌՔԻ. ԿԱԽԱՇԱՒԱՍ ԽԱՂ. ՈՒԼԱՆՈՑ:

Escarre, Ե-ՍԿԱՐ, ԷՍ. ԿԵՂԾ ՎԻՐԱՑ. ԹԱՒԱԽԱՐԳԵԼ. 2. ՎԻՒԱՒԿԱՒՄՆ. ՊԱՏԱՌԱՒԱԾ Ե-ՐԱ ԵՂԱԾՈՂ. 2. Ե-ՐԷՍ ՈՐԼԷՍ:

Escavecade, Ե-ՍԿԱՎԷՃԱՐ, ԷՍ. ԹՕՀԹԱՓՈՒՄՆ ԱՆՆՊԻ Ե-ՐԼԷՐԷ ԻԼՄՆ, ԲՈՒՐՄ:

Escient, Ե-ՍԻԷՆ, A bon —, Ա. ԳԻՏԱՒԹԱՄԲ. ԻԼԼԷՐԵԻ:

Esclandre, Ե-ՍԿԼԱՆԴՐ, ՈՐ. ԱՂԷՏՔ. ԱՐԿԱԾՔ. ԲՈՂՈՔ. ՈՐԼՈՒ. ՖԵԼՐԵՒԲ:

Faire —, ԿԱՊԵԼ ԸՆԴ ՈՒՄԲՔ ՀՐԱՊԱՐԱԿԱՒ. ՂԵՐԲԱՆԼԻ ԵՐԲՈՒՔ Ե-ՎԷՆ ԵՒՆԷՒ:

Causer de l' —, ԱՂՄՈՒԿ ՅՈՒԶԵԼ. ՅԱՐԱՏԱՆԵԼ ԺԽՈՂ. ՎԻԼԱՒԼԻ, ԲՈՒՇԵՐԸ ԼԱՓՈՐՔ:

Esclavage, Ե-ՍԿԼԱՎԱԺ, ՈՐ. ԳԵՐԱԹԻԻՆ. ՍԱՐԿՈՒԼԻՒՆ. Ե-ՐԱՐԼԱՆ:

Esclave, Ե-ՍԿԼԱՎ, ՈՐ. ԵՒ ԷՍ. ԳԵՐԻ. ՍԱՐԱԿ. Ե-ՐԱՐ:

Escobard, Ե-ՍԿՕԲԱՐ, ՈՐ. ԽՈՐԱՄԱՆԳ. ՆԵՂԱՒԱՐ. ԽԱՐԲԱՅ. ԵՐԿԽՕՐ. ՖՈՒՐՆԱՒ. ՀԻԼԽՕՐ. ՈԼՈՐՄՔ. ԼՒՍ ԻԻԼԼԻ:

Escobarder, Ե-ՍԿՕԲԱՐԴԵ, Ն. ՔԱՆ ԵՐԿՒԻՒՂ Ի ԿԻՐ ԱՐԿԱՆԵԼ. ԼՐԻՆԼ ԻՕՂԼԻՐԼԻ ՈՒ ԲՈՒՆՔ Ե-ՐԻՆԻ:

Escobarderie, Ե-ՍԿՕԲԱՐԴՐԻ, ԷՍ. ԽԱԼԱՓԱՆՔ. ՀԱՐԱՒԱՐ ԱՒԱՂԻՒՆ. ՖԱԼՀԱՓ. Ե-ՐՈՒՆԱ ԼՈՐԻՆ:

Escocher, Ե-ՍԿՕՀԵ, Ն. — la pâte, ՀԱՐԿԱՆԵԼ ԱՒՒՈՎ ԳՀԱՑԱ ԱԱ Ի ՑԱՂ ԵՒ ԱՅԼ ՄՆԱՑՈՒԱ ՄԻ ՉԱՆԳԱՑԱԾ ՅԱՐԳԱՐԼՅՈ. ԼՈՀՈՐՈ ՊԼՒՒՂԻՒԼԻՆ ՖՈՐՐԼՈՒՐՄ ՆԼԻՆ Ա-ՎԱՀ Ա-ԼԱ Ա-ՐՄՔ:

Escoflon, Ե-ՍԿՕՖԼՕՆ, ՈՐ. ԳԳԱԿ. ԳԼԽԱՒՈՑ ԿԱՒԱՆՑ. ՂԼՒՒՆ ԲՈՒՐՈՐ:

Escogriffe, Ե-ՍԿՕԳԼԻՓ, ՈՐ. ՅԱՒԱՂԱԳՆ ՅԱՓՂԱԱԿՈՂ. 3. ԱՒԳԱՄՅԱՂԻ ԱՒՀԱԳԱԳ. ԱՒՀՃՈՒՆՔ. ՈՐԼԱԼՈՂ ԲՈՒՐԸ. 2. ԼՐԷ Ե-ՐԸ ՂԱԼԻՐԼԻ ՂԼՐ ԻՐՈՒ:

Escompte, Ե-ՍԿՕՓԹ, ՈՐ. ՀԱՈՒԱՒԻՆ ԱՒԳԱՍԱՑՑ ՓԱՓԱՆԱԿԱՊՐՑ. ՀԱՈՒԱՒԻՆ Ի ՀԱՂՒԱԼ ԿԱՄ ՂԱՀ ՎԱՒՆ ԿԱՆԱՒ ՔԱՓԱՆԱԿԱՊՐԻՒ ՎՃԱՐԻՂՑ. ԲՈՒՆՔԱԼԼԸ ԲԸՐՄ:

Escompter, Ե-ՍԿՕՓԹԵ, Ն. ՀԱՈՒԱՒԻՆ, ՀԱՆԵԼ ԳԱՒԱԳԱՒՆ (ՓԱՓԱՆԱԿԱՊՐՑ). ՓԱՓԱՆԵԼ (ՔԱՓԱՆԱԿԱՊՐԻՒ) ՀԱՒԱՏԱՑ ԳԱՒԱԳԱՒՆ. 2. ՎԱՂ ՄՆԱԼ (ԳԼԱՒՆ). (ԲՈՒՆՔԱԼ) ԲԸՐՄՔ. 2. (ԼՕՐԻՆԵԼ) ԼՈՒԲՈՒՔ ԼՒՐԻՆԻՒ, ԲԵԼՔՔ ԼՒՆՔ:

Escope, Ո. Écope.

Escopette, Ե-ՍԿՕՓԵԲ, ԷՍ. ԱԶԳ ԻՒԼ ՀՐԱՑԱՒԻՒ. ՂԼՐ ՆԵՎ ԲՈՐԱՔԻՆ:

Escopetterie, Ե-ՍԿՕՓԵԲԵՐԻ, ԷՍ. ԱՐՀԱԿԱՒՄՔ ԲԱԳԱՄ ՀՐԱՑԱՒԵՒՑ. ԼՕՔ ԼԻՐՔԻԲ ՂԼՐՈՒՆ ՈՐՄ:

Escorte, Ե-ՍԿՕՐԹ, ԷՍ. ՄԱՂԿԱԶԱԼԻՒՆ. ՅԱՒԱՐԱԿԱՈՐՔ. ԱՐՀԱՒՈՐԴՔ ԱԱՂԿԻՑՔ. ԲՈԼՈՐԱԼ. ԲՈՂԱՐ ՈՀՈՒՔԸ ԱՒՏԲ. Ե-ՈՐՐՈՒՔԸ:

Escorter, Ե-ՍԿՕՐՏԵ, Ն. ՄԱՂԿԻՑ ԼԻՆԼ ՎԱՒՆ ԱՐՀԱՒՈՐԵԱՒ ԿԱՄ ՎԱՒՆ ԳԳԱՂԱԼԻՒՆ. ՓՕՐՈՒՆ. ԼԻՕՂԼԻՆՔ ԼՒՆ ՂԼՒՔ ԼԼՒՆԵ. Ե-ՈՐՈՒՔԵԼԸՔ ԼՒՆԵ:

Escouade, Ե-ՍԿՈՒԱԴ, ԷՍ. ԽՈՒՄՔ ՀԵՒԼԱՒԻ ՁՕՐԱՑ ԸՆԴ ԻՂԱՒԱԼԻՒ ԵԱՒՆ ՄԱՒՆԱՑԱՒԱՒ. 2. ԽՈՒՄՔ, ԳԱՒՆԴ (ԱԲՈՒԼՈՒԱԳԻՒՆՑ). ՂԼՐ ՎԼ-ՍԼԻ ՂԼՕՂԼԻ Ե-ՅԻ ՈՐՐՈՒՔ. 2. Ո-Ե-ՐՔ. ՎԼ-ՈՂ. (Ե-ՈՒՆՔ) ԲՈՂՔՔ. — de quet, ԱՐԲԵԿԱՐԱՆՔ. ԱՐԱՀԱՈՐԴՔ. ՖՕԼ. ՖՕԼ ՂԼՕԼԻ-ՅԼ:

Escourgée, Ե-ՍԿՈՒՐԳԷ, ԷՍ. ՄՈՐԱԿ ԲԱՂՄԱՓԱԿ. ԼՕՔ Ֆ-ՅՀԼԼԸ ՖՈՒՀԼԸ:

Escourgeon, Ե-ՍԿՈՒՐԺՕՆ, ՈՐ. ԳԱՐԲ ԿԱՆԱՀԱՀԱՒ ՎԱՒՆ

Escalader, Ե֊ջ֊լ֊ա֊դ֊ե֊ր, Ն. յարձակել, ելանել սանդղակը ի պարիսպս. Ներբ֊ա֊ղ֊ա֊ն֊ք֊ ի֊ւ֊ր֊ ի֊ւ֊յ֊ր֊ հե֊ռ֊ի֊ մ֊ի֊ն֊ե֊լ֊ ը֊ն֊ծ֊ա֊ծ֊ք֊:

Escale, Ե֊ջ֊լ֊, Է֊ն֊. Faire —, խարխափ արկանել. Է֊լ֊ե֊ւ֊ն֊ Ե֊ր֊ի֊ւ֊ր֊ի֊ ֊ւ֊ր֊ե֊ր֊ ա֊ր֊ի֊ւ֊ն֊ե֊լ֊ ի֊ւ

Aller belle —, գնալ շատ սլաց. 2. բազում ծախս առնել. լափ-ով ելեւէջել. 2. ուժ հարթ կենալ։

Erres, էդ. ար. Հետք. շաւիղ. էդ. 2. ար. Errements.

Errements, ե-ըմեն, ար. ար. ընթացք (գաղտնաւոր) (գործ) ելոյթ. ընթերք։

Errer, ե-ել. ե. թափառել. 2. վրիպել. մոլորել. վերջ ելնել. ուղիէ. տեղով տալ. 3. նանըշել։

Erreur, ե-ե-ու, էդ. մոլորութիւն. 2. յանցանք. վրիպանք. 3. խաղաբանութիւն (առածոց). 4. պատրանք մտաց. 5. թափառանք. յաճախանք. 6. մանուածապատ չոլան (գեղոց) ելուէզ. զգեստի. 3. ելոյթ-ելոյն. ելու-ելուէզ-ուէզ. 3. (երկրագործ) ասէրա. 3. խոյլ. 5. սխալ-ով ելոյ-ելու. ալբա ելնել. 6. ելոյ-ուէզելը, ելուելի ուէզելուը ելու։

Erroné, ée, ե-ոնե, ած. մոլորական. ելուելուը. չոլ ելու-ելոյ-ելուն ելուելուը օլան։

Erronnément, ե-ոնելու, մ. մոլորութեամբ. ելուելի էլի։

Ers, ե-, ար. քիսաճե. ակ. ելոյնել։

Érubescent, ente, ե-ելե-ել, ելը, ած. շէկ. շաւագոյն. եզուզել. եզերզեզը։

Éructation, ե-ե-ելոյել, էդ. զգայութիւն. զգայութ. ելոյելը. ելոյելե։

Érudit, ite, ե-ելոյ, էդ, ած. ուսեալ. բազմահմուտ. տեղեակ. օգնական. գելիճ. ալիմ։

Érudition, ե-ելոյելոյել, էդ. հմուտութիւն. տեղեկութիւն. վարժք. գելիճէլէ. էլմ. ալելիէ։

Érugineux, euse, ե-ելոյելե, ելոլ, ած. ժանգալից. ելուլը։

Éruptif, ive, ե-ել-էգելէ, էվ, ած. (անդ) եռացական. գելուզը վերին (հիւմն)։

Éruption, ե-ել-էգել, էդ. բխաւմն. յորդութիւն. եռալին. 2. պատառուածն. ժայթքուածն. հրաշնչութիւն. ելըեզ. ելուզա. ելոյնա. գելնեզ. 2. ե-ըզե- եզեզելը վերջ. 3. ե-ըզե- եզելոյ-ելո։

Érynge, ե-ելէ, ար. երբնչակ. առանկ բիւզ. գելվ ելմ-ալ։

Érysipèle, ե-ելէբել, ար. ծաւալուածն հրոյ. օձիկ ախտ. ելալ-ելեզէ։

Érythro-céphale, ե-էլի-օ-գելե-ել, ար. միջատ կարմրագլուխ. եզերզեզը գ-ելուը գելօձե։

Ès, ել, նե. (փոխանակ en les). ի մէջ. ի (ձեռս). յ(սբուելատս). էլէ-գելե. գե. գա.

Escabeau, ասէոռակ. ե-ելոգ. ար. } ար-ելոզ-ելը վե

Escabelle, } ելոլոռ-ել ելո-ե-ելոգել, էդ. գելվէ։

Remuer ses escabelles, եւաչել ի տանէ. փոխել վիւրբնակութիւն. 2. փոխել գվիճակ. գդիրս. եվերն ելէգելե. գելելոնելը գելէլելիրվե. 2. հաչէլէ, ելոելելը գելէլելիրվե։

Escache, ե-ելոչ, էդ. գանգանաւանդ ձաւաձև. գելոչ էլմ։

Escadre, ե-ելոռ-ը, էդ. փոքրիկ ռազմիկ նաւազ. գաւմարտակ, խառն նաւազ. վերգելօլ-էլե- գելօլ-ելե գօնամբ։

Escadron, ե-ելոռ-ելոլ, ար. վաշտ հեծելազ. ելիւը ռոգեր գելօլ-էլե-։

Escadronner, ե-ելոռ-ելոնե, ե. կարգեալ կալ ի վաշտս վաշտս. կազմել վաշտս. ելիւը ռոգեր գելօլ-ե գելօլ-ե օլաե. գելօլ-ե գելօլ-ե օլաե։

Escalade, ե-ելոլոռ, էդ. յարձակուածն գօրաց սանդղովք. եւլանելն սանդղովք ի պարիսպս. ելոլոռ-ոռ էլի ելե-ելե-էլե-ը. հիւմն կենալ։

լացուցանել, տխուր գործել զառանց կերպասուց. մաշել, ցաւատանել զկերպասն. փխրեցուցանել. ֆիգուրաւորել։ Avoir l'œil éraillé, ունել աչս կարմրատեսեալս. բաղձալ աղաղակել, եան պատրաստեալ լինել ցաւոյ։

Éraillure, երակիւթիւն, իգ. տեղի մաշեալ կամ ցաւատեալ ի վերայ կերպասու. ֆիգուրացս աղաղակ, նիւթական աղբիւր եղծ։

Ératé, ée, երատէ, ած. զուարթ. կայտառ. շէն. փրփր։

Érater, երատել, ն. հանել ի բաց գինայծաղն. փոշոտել զնոր գինի։

Ere, եր, իգ. ժամանակ. ազգութիւն. ժամանակն. նորին։

Érèbe, երեբ, ար. ստուերատարածութիւն. անգունդք գժոխոց. աստուածոց. ճերմակներ։

Érecteur, երեկտեօր, ար. կանգնիչ մկանաց. փոխադրիչ, փրիչ ներհուածոց (աղիքին)։

Érection, երեքսիոն, իգ. կանգնուածք. հաստատութիւն. փրփուք. փոխադրութիւն. ներհել գօտս։

Éreinter, երէնթել, ն. բեկանել, խորտակել զմէջս. ոտքերին գործել։

Érémitique, երեմիթիք, ած. անապատականաց. ըստ օրէնս։

Érésipèle, երեզիփել, ար. ծաւալումն հրոյ. օձիկ տխուր. էրիսիպէլ։

Ergo, էրկօ, ակ. ուրեմն. ապա ուրեմն. էօյնք էրկ։

Ergo-glu, էրկօ-կլիւ, ապա սկիզբն. յետ այսր ամենայնի չգայ ինչ պնդեա. ներհակութեամբ պօշ. հերքել զի ընդդէմ ներհուածոց ընդմուղ։

Ergot, էրկօ, ար. քիս ապտակի. 2. ժանիք, փուշ (հաճարոյ). էրգօտահարուած. 3. (լուծոյ) ընկղմակոչիկ։

Ergoter, էրկօթէ, ն. վիճել. մատաղել. 2. խնդրել. ըստպատանել. ներհակել. 2. ֆուսուր արուեստից. ընդդիմացող չէր արուեստ։

Ergoteur, euse, էրկօթէօր, էօզ, ար. եւ իգ. կռուատրտուր. վիճագող. ներհուիչ։

Ériger, երիժէ, ն. կանգնել. ուղղել. 2. հաստատել. ընտրել. անկել. կացուցանել. փխրել. էօֆուրը ֆուրերմոք. 2. երևել. ֆոմոք. ներհին երևել։ S'— en..., յ. կանգնել կալ իրրև (գաւառաբար). իշխել ատել (գժտութեամբ). առնել գանձն. փքնոփչէ (ֆուրը) երբինք ֆոմոք. ներհալոմոք։

Ermin, երմէն, ար. մուրտ գառնատաց (յատուկ). երմինիւ ներհուշք։

Erminette, երմինէթ, իգ. գակաւ. ատրաղ. փերթ։

Ermitage, երմիթաժ, ար. անապատաւան. միայնատանց. վանափիճանք։

Ermite, երմիթ, ար. անապատաւոր. ընտրեալ երկրի օրէնս. երկիր ի-ը վանդիկ։

Érotique, երոթիք, ած. սպրթական. սիրոյ. ալբիւմ։

Érotomanie, երոթոմանի, իգ. մոլեգնութիւն սիրոյ. մոլեգնուցք. կռզատացք. ալէք ներհուածոնէյնիկ։

Erpétologie, երփետոլոժի, իգ. սողնագանութիւն. ճաստք զգեստից. ներվո'ֆի հերմոմ։

Errant, ante, երան, անթ, ած. մոլորեալ. մոլար. փառասիրական. 2. մոլորական. փոխոտ գոլական. ներկիմի. ոչխարք (իբրև ընդ). 3. խոնարհ։

Errata, երատա, ար. վրէպք տպագրութեան. տպագրեալ ներհուածոց խոնարհութիւն։

Erratique, երատիք, ած. անկարգ, անկանոն (անդր). ներհամարդ, ներհիմար (աչխոմ)։

Erre, եր, իգ. պնացք. ներքեւ. հարթափ։

ապատք կատարց. 3. Նաւասարիք. Իւթիմ. Իրարու բան. Իրարու նման. 2. Հաւասարվիլ ընել. Իրարու նման ընել. 3. Իրարու նայիլիլ։

Équipée, Էքիփէ, էթ. պարծ ժպրհատիճուն. յանկատուն պարծ. ասելիքին էչ։

Équipement, Էքիփման, ար. պաշար, պատրաստուճիւն (նաւու). Հանգերձանք. կապմուճիւն. (կրի) պահքերու, Իրարու նման. փոնասիմա. Իրիճիկ։

Équiper, Էքիփէ, ն. Հանգերձել, պատրաստել, վառել (գլօրա). (ասիքը) Հագցնել, փոնասիմէ. Իրիճիկել Իրիճիկ։

Il a été bien équipé, քաջ խոկ խուճցաւ կամ ծագը եղիւ. ֆէրէյէ կիդի Էքզէլանթը։

S'—, յ. Հանգերձել, պատճուճել գանձն. փէնկէռէ. փէնկէռէ ինքզինքը փէնկէռէ։

Équipollence, Էքիփօլանս, էթ. Հաւասար գօրուճիւն, ազդեցուճիւն. փառվիլի, մանաւը պէչ օլմա։

Équipollent, ente, Էքիփօլան, անթ, ած. Հաւասար. Համազօր. փառվիլի պէչ։

À l'—, ըստ Հասնելմասի. ըստ չափոյ. փարար. ֆէօդէ։

Équipoller, Էքիփօլէ, ն. — , ն. } Հաւասարել. պէչ, հերկնէհա օլմա. փառվիլի պէչ օլմա. Էքզինի ինանիլմա։

Équitable, Էքիթապլը, ած. արդար. արդարակատով. հաւէտ. փօշըտա. հաւէտաւէ։

Équitablement, Էքիթապլըմէն, մ. արդարուճիւնաւ. հաւէտ էնըրէ։

Équitation, Էքի-իթաւիօն, էթ. Հեծելուճիւն. ձիավարուճիւն. պինել. պինեցնել։

Équité, Էքիթէ, էթ. արդարակատով ուղղուճիւն. արդարուճիւն. Ը. խնայուճիւն. Իրարու նման. հաւէտ. հաւէտաւէ. փառվիլի պէչ օլմա։

Équivalemment, Էքիվալաման, մ. Հաւասարապէս. նոյնի գօրուճիւնն։

Équivalent, ente, Էքիվալան, անթ, ած. Հաւասարգօր. գուպայան. հերհեհա. հերհիշէ փառ. փառվիլի պէչ։

Équivalent, Էքիվալան, ար. Հաւասարան. կշիռ. պէրապէր։

Équivaloir, Էքիվալաւար, ն. արժել Հաւասար. ունել գնոյն գօրուճիւն. հերհեհա օլմաք. հերհա-վիլի օլմաք։

Équivoque, Էքիվօք, ած. երկդիմի. անյայտ. էօթ փէրէպէր. Իրարու նման։

Homme —, այր երկմիտ. այր երկխօտ. Ֆիէրի չտիալ խոխօտ ի-վինիլմէզ փիտ։

—, էթ. երկդիմի միտք. պատխպատաւ բառք. Իրարու նման խօսք. չտիալ-խօտ։

Équivoquer, Էքիվօքէ, ն. երկդիմի բառիւք վարել. Իրարու նման խօսք խօսիլմէք։

S'—, յ. այլ ինչ ընդ այլոյ առնել. սխալիլ ի խօսս. Իրարու նման խօսիլմէք. Իրարու չտիլմէ։

Équoréen, enne, Էքօ-էնէ, էն, ած. ծովական. պահրէ. փէնիչէն։

Érable, Էռաբլը, ար. Հաքի. ծառ ինչ. սէնփէպան ագաճը։

Éradication, Էռատիքէօյ, էթ. խլաւմա. խլելն արմատի. փէօփէն չըքարմա։

Éraffer, Էռաֆլէ, ն. կռիպել. ցաւել. ըլըրմէք. պէրեմէք։

Éraflure, Էռաֆլէռ, էթ. կռիպածք. վէտը. ըլըրած. պէրեմ։

Éraillement, Էռայլէման, ար. չրջելն արտեւանունց արտաքս. Ի՞օչ ֆոֆոչըրը փչըրը փէօնմէ։

Érailler, Էռայլէ, ն. Իրարու

ին-ուիմ · ին-ուենմ · ոլ-ին-մ · ե-ռ-ռին-մ ։

Épuiser, եբին-ուզ, ն · սպառ-ուել · ծախել · 2 · ի-ափուր առնել · ցամաքեցուցանել · 3 · պարապատեցուցանել · ին-ուիմ · 2 · ոլ-ին-մ · ե-ռ-ռին-մ · 3 · հնուզ եին ։ S —, յ · ծախել, մաշել զանձն · հիւծանել · ենթակի ինքնի եին · ը-ռ-ին ։

Épulons, եբին-լոյ, ար · յ-ռ-ռումբ յարձակեցք ի ատեանս կոչուեալ գիր · 2 · տաճարակից · կոչնականք · ե-ոյ լոմ-ը-ը-ռ-ռ-ռ-ին-ին-ին

Les épousés, հարսն եւ փեսայ. ամուսնացեալք. ներին ին-վեյն։ [հարսն. ներին։

Épousée, էբ-ած-ը, ի. կին ածեալ. առնուլ կնութեան. 2. առնուլ իւր այր. լինիլ առն. 3. ընտրել. ծածկել ածեալ. ծածկոյթ. ներին ալմոփ. 2. ծօցայ-ալմոփ. 3. բո-ր-ֆիլր օլմոփ. ե-ըմոփ. ներոն-ը պալըմոփ։

Épouseur, էբ-ած-օ-, ար. որ կամի կին ածել. ցանկացող ամուսնութեան. ե-վ-ներոփ ե-ըներին. ընե-վի-ն հարւթ։

Épousseter, էբ-ած-ըփ-ը, ե. մաքրել աւելակաւ, խոզանակաւ. 2. գան հարկանել. ֆըրչ-ա-րմոփ. փ-ֆ-ըմոփ. 2. փ-օյոփ։

Époussette, էբ-ած-ը-փ, իկ. աւել հանգերձից. աւելակ. խոզանակ. փ-ֆ-ը. ֆըրչ-ա։

Épouvantable, էբ-ած-վոլ-պ-ալը, ած. ահաւոր. 2. նորանշան. անհնարին. փօր-փ-ած. 2. այքըրը. ածիկ. պւըրը։

Épouvantablement, էբ-ած-վոլ-պ-ալը-մոլ, գ. ահագին-ա. անհնարին. փօրփ-ած ալր ըն-ւրդ ըշ-. իֆր-ն։

Épouvantail, էբ-ած-վոլ-պ-այլ, ար. (յթ. Épouvantails). խըրտուռիլ. փօրփ-ած-լ-ած-փ։

Un — de (à) chènevière, այր ագիդ եւ անհնգիդ. այր ծաղկացից հանգերձիւք. փ-ֆ-ր ներ-ին ալր փ-ըմ-ը. ած-այ-ն բ-ած-պ-ալը ածած։

Épouvante, էբ-ած-վոլ-պ, իփ. ահ. զարհուրանք. արհաւիրք. փօրփ-ած. երկեաւ երկիւղ ալմ։

Épouvantement, էբ-ած-վոլ-պ-ըմ-ոլ, ար. զարհուրանք. խուճապակցուցանել. փօրփ-ած. փօրփ-ած-իմ։

Épouvanter, էբ-ած-վոլ-պ-ը, ե. ահաբեկ առնել. զարհուրակցուցանել. փօրփ-ած-իմ-ը։

Époux, էբ-ած-, ար. փեսայ. այր. ի-վեյի։

Les —, հարսն եւ փեսայ. այր եւ կին. ներին ի-վեյի։

Épreindre, էբ-ած-իվ-ը-ջ, ե. քամել. ըզխմոփ։

Épreinte, էբ-ած-իվ-փ, իփ. խիժ արգանի. 2. ապաւառ. ներ-. իւ ալրը-ը. 3. նիցաւոկի։

Éprendre (s'), պ. Épris.

Épreuve, էբ-ած-իօվ, իփ. օրինակ. փորձ. հանդէս. 2. իժերիժ արգաւպրուեան. իօր-ներ-. ինձրիւղ. 2. ըած-ած-ի ըսպ-ոլ-ը։

Éprouver, էբ-ած-վ-ը, ե. փորձել. զփորձ առնուլ. ըինձրիւղ իրի-ներ-. պ-ինձ-ներ-։

Éprouvette, էբ-ած-վ-փ, իփ. փորձիչ գործի. 2. զինաւոր գործի. պ-ինձ-իչ-ի-փ-ներ-. (պ-ըած-ը) ալհինիլ. 2. ճիրրած ալլ։

Eptacorde, էբփ-ֆօ-պ, ար. քնար եւեթնաղի. ներփ ըներլ ած-ըած-ը։

Eptagone, էբփ-ալն, ար. եւեթնանկիւն. ներփ փ-ած-լ-ը։

Épucer, էբի-ած-ը, ե. արտնել, մաքրել գլուա. փիրիներ-ած-ներ-. փիրի ար-ած-ի, ըած-ի-ի։

Épuisable, էբի-ի-պ-ալը, ած. ծախելի. ապառնալի. ըի-ի-ինիր։

Épuisement, էբի-ի-ը-ի, ար. լուծանիթիւն. անգօրութիւն. 2. ապառնութիւն. իծ պ-ինալն. չորացուցանելն. հներ-ըներ. ըած-վ-ներ-ի-պ-ներ-. 2.

ը. գրել ասուհաց. լուծ-
նուրչը։

Éploré, ée, ԵՓԼՈ-Ե, ած. արտասուալից. կԻօղևԼԻՐՒ Խալ
ԼԻՆ ԻՈՂՈ։

Éployé, ée, ԵՓԼՈՈ-այ, ած. թե ուտաբած. ԱՂԸՒ ԳԱՆՈՒԼ։

Épluchage, Épluchement, ը. մաքրել (զգեստաբուա) յատակել. ՆԻՒՂԼԻՆԻ. ՈՒՐՒԼՈՒՄ։

Éplucher, ԵՓԼԻ-ԼԻ, Ռ. մաքրել (գեաւաբուա) ընտրել. յատակել. կեղևել (զընդղղ). 2. խծրծել. մանր կրկել. 3. որոնել (գՀանդերձս). ՆԻՒՂԼԻՆԻ. ՈՒՐՒԼՈՒՄ։ 2. ԳԸՒՔՈՒ ԼԻՆ ՈՐԼԻՐՒՄ։ ԵԸՈՒՑՈՒՔ ՀԻ ՈՐՈՒՔ։ 3. ՂԻՒԼԻՆԻ։ S'—, Ն. որոնել (զԱԻր Հանդերձս). մաքրել զոջիա, գաղաս անձին. ՂԻՒԼԻՆԻ։ ԵՒԸՐԼԻՆԻ։ Ի-ՈՒՒԻՆԻ ՆԻՒՂԼԻՆԻ։

Épluchoir, ԵՓԼԻ-ԼՈ, ը. կարգ մաքրելոյ (գասուխս, գբարաս). (ԼՈՀՈ, ԻՈՂԼՈ) ՆԻՒՂԼԻՆԻՒՆԻ ՂԵԼՈՒ։

Épluchure, ը. ասելորգր. ագաս. յատ ընտրուկը. ադրեւր. ՈՒՐՒՆԼՈՒՀԼ ՀԻՈՒ. ԻՒ-ԻՐՒՆԻՒ։

Épode, ԵՓՈ, ԻՒ. երրորգ կամ վերջին մասն վիպասանութեան. Ի-Լ-ՆՈՒ Ի-ԻՈՂՈ ՈՀ ՒՈՒԻՆԻ։

Épointer, ԵՓ-ՆՒՂԻ, Ռ. բնկանել զծայրն. ՈՀՒՈՀՈ ԻԸՐՒՈՒ։

Épois, ԵՓ-Ո, ած. վերջին Տպագիր կամ ասեղագործ եղկերաց եղկերուի. ՀԻՆԻ ԳՈՒՈՈ-ՀԼՈՐԸՆԸ ՈՀՀԼՈՐԸ։

Épomide, ԵՓՈՓ, ԻՒ. ուս. վերին մասն թմիկանց. ՈՀՈՀ։

Éponge, ԵՓՈՅ, ԻՒ. սպունգ. ԻՒ-ՆՒՂԻ։

Boire comme une —, կարի շատ ըմպել. ԸՂԻՆԼԻ ՂԵՒ ԻՂՒԻ։

Presser l'—, առիպել վճռադատանել. 2. Հանել, առնուլ Հարկս որչափ եւ Հնար եղե. ՀԻՒՐ վերջնի ՄԻՀՈՐ ԵՒՒԻ։ 2. ԱԼՀՂԼՐԻՆԻ ԳՈՈՐ վերջ ՆՈՒԼՀՀ։

Éponger, ԵՓՈՅԻ, Ռ. ջնջել, արբել սպունգով. ՈՒՆՒՐ ԻԼՒ ՈՒՂԼԻ։

Épopée, ԵՓՈՓ, ԻՒ. գիւցազնական բանաստեղծութիւն. վիպագործութիւն. վիպասանութիւն. Լ'էր ԳՈՀՐՒՆՒ. ՂՂԼԻ։

Époque, ԵՓՈՔ, ԻՒ. դարաշրջուխ. ԺԱՈՒԱԿԱՆ. ԺԱՄԱՆԱԿ. ՆՈՒՂԼԻ. ՂՈՒՒ. ՂՂ։

Époudrer, ԵՓ-ԳՈ-Ի, Ռ. մաքրել, ԼԸՕԼ ափիլ գիտչի. ՆՈՀՂՈ-Ռ ՆԻՒՂԼԻՆԻ։ ՈՒՂԼԻ։

Époufié, ée, ԵՓ-ՈՒՖԻ, ած. ոգևապատ. ՀՆՀապատ. ՆԻ-ՖԻՐԻ ԻՆՈՒՂԼ։

Épouffer (s'), ս'ԵՓ-ՈՒՖԻ, Ն. խուսալ. արանալ. խոյս առնուլ. փախչիլ. ՈՒԼԼՂԻ։ ԳՂՂԻ։

Épouiller, ԵՓ-ՈՅԼԻ, Ռ. մաքրել զոջիա. որոնել. ՂԻՒԼԻՆԻ։

Époumoner, ԵՓ-ՈՄՈՒ, Ռ. ընդապատ գործել. աշխատ առնել զԻՀԱՐ. ՆԻՒՐԻՆԻՒՆ ԻՐՐՈՒՆ. ՈՀՂ-Լ-ՂՈ-Ռ ԻՒՂԻ։ S'—, Ն. ոգեսպառ. ընդապատ լինել. ՆԻՒՐԻՆ ԻՒՂԻ։

Épousailles, ԵՓ-ՈՒՂԼ, ԻՒ. յԻ. Հարսանիք. փեսայանալ. ԵՐՐ. ՈՒ-ՅԻ-Ռ. ՐՒ-ՈՒ ՆԻՒՀԱՀ։

Épouse, ԵՓ-ՈՒՂ, ԻՒ. Հարսանեաց. կին. ԸՆԿԵՐ. ԸՒՀԻՆ։

Épousé, ԵՓ-ՈՒՂ, ած. փեսացեալ. ՒՒ-ՎԻՐ։

Épinglier, ère, ԷՊԻՆԳԼԻԷ, ՆԵ, ՍԸ. Եւ ԷՒ. *յօրինիչ, վաճառիչ դեղասղանց.* ՊՕՔԼԵՆԵ,

Épinicies, ԷՊԻՆԻՍԻ, ԷՊ. *յԱ. երգք, ուսիք յաղթութեան.* ՔՈՒՐ ՓՈՒԹԻՒՆ. ՈՒԼՈՒԸ։

Epiniers, ԷՊԻՆԻԷ, ՍԸ. *յԱ. փշուտք. թաւուտք.* ՔՈՒԸ ՕՐՈՆԸ։

Épinoche, ԷՊԻՆՕՇ, ՍԸ. *ազնիւ կոփ.* ՈՒՔ ՓՈՀԻՒ։

Épiphanie, ԷՊԻՓԱՆԻ, ԷՊ. *յայտնութիւն.* ԱՍՏՈՒԱԾԱՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ. ՀՈՒԼՔ։

Épiphonème, ԷՊԻՓՕՆԵՄ, ՍԸ. *գուշումն ի կատարածի ճառին. ևս ինչ ճարտարիմաստական.* ԱԲՕՂՔՆԻՊՈՒՆԴ ՕԼՈՒ ՖԻԶՈՒՆ։

Épique, ԷՊԻՔ, ՆՔ. *դիցաբանական(վիպասանութիւն). վիպասանական.* (ԼԻՐԻ) ՓՈՀԵՐԳԱՀ։

Épiscopal, ale, ԷՊԻՍԿՕՓՕՓԱԼ, ՆՔ. *եպիսկոպոսական.* ՓՈՀՈՓՈՍԱԿԱՆ ԳԱՒԱՌ։

Épiscopat, ԷՊԻՍԿՕՓԱ, ՍԸ. *եպիսկոպոսութիւն. 2. եպիսկոպոսք.* ՓՈՀՈՓՈՍՈՒԹԻՒՆ. 2. ՓՈՀՈՓՈՍՔԵՐ։

Épiscopaux, ԷՊԻՍԿՕՓՕ, ՍԸ. *յԱ. եպիսկոպոսականք. եպիսկոպոսական ազանդաւորք ի Բրիտանիա.* ԻՆԳԼԻԶԱԿԱՆ ՓՈՀՈՓՈՍԱԿԱՆ։

Épisode, ԷՊԻՍՕԴ, ՍԸ. *յաւելուած խառնեալ ի միջ վիպասանութեան. կից դէպք.* ՄԻՋԻՆ ՊԱՏԱՀԱՐՔ. ՊՂԱ ՀԱՓԱԿԻՒ ՊԱՏՄՒԾ. ԼՀԻՒԸ։

Épisodier, ԷՊԻՍՕԴԻԷ, Ն. *լսիմել, գործարել յաւելուածովք զվիպասանութիւն իւր.* ՊՂԱ ՀԱՓԱԿԻՒ ԼՀԻՒԸ ՓՈՓՈԽՈՂԻՆ, ԻՐԵՆ ՄԻՏՔ։

Épisodique, ԷՊԻՍՕԴԻՔ, ՆՔ. *եկամուտ, յաւելուածոյ (պատմհարք).* ԼՀԻՒՔ։

Épisser, ԷՊԻՍԵ, Ն. *խառնել զծայրս պարանոց հիւսելով զմէկեան ընդ միմեանս.* ՏԻՒԼԵՐԻՆ ՈՒՂՂՐԱԾ ՊԱՐԱՆՈՑԻ ԼՈՐՄԻՆ ՄԻԱՑՆԵԼ։

Épissure, ԷՊԻՍՈՒՐ, ՆՔ. *խառնելն զծայրս պարանոց հիւսելով ընդ միմեանս.* ՆՔ. ՏԻՒԼԵՐԻՆ ՈՒՂՂՐԱԾՈՒԹԻՒՆ ԼՈՐՄԻՆ ՄԻԱՑՆԵԼՈՅ։

Épistolaire, ԷՊԻՍԹՕԼԻՐ, ՆՔ. *նամակի, թղթոյց (առ).* ՓՈՓՈԽՈՂ ՊՈՒՆԿՆԵԼԻՔ։ —, ՍԸ. *նամակագիրք.* ՓՈՓՈԽՈՂ ԳՐՔԵՐԸ. ԻՆԸ։

Épistolographe, ԷՊԻՍԹՕԼՕԳՐԱՖ, ՍԸ. *թղթի ագիր. մատենագիր նամակաց.* ՓՈՓՈԽՈՂ ՊՈՒՆԿՆԵԼԻՔՆԻ։

Épistyle, ս. Architrave.

Épitaphe, ԷՊԻՔՈՓ, ՔՊ. *գրութիւն գերեզմանագիր.* ՓԼՂԵՐ ԽՈՂԸՐԸ։

Épitase, ԷՊԻԹՈՒԶ, ՔՊ. *մասն ինչ բանագործական վիպասանութեան. ԻՆՔՆԻՐՈ ՕՐՈՆՆՈՆ ՈՒԺ ՀԻՈՒԼՈՅ։*

Épithalame, ԷՊԻՖԱԼԱՄ, ՍԸ. *երգ առագաստի.* ՊՈՒՅՆ ԽՈՒՊԱԽԱՅ։

Épithème, ԷՊԻՖԻՄ, ՍԸ. *սաղզանի. մերհիմ.*

Épithète, ԷՊԻՖԻԹ, ՔՊ. *վերադիր. վրան։*

Épithyme, ԷՊԻՖԻՄ, ՍԸ. *գաղձնատակ.* ԳՈՂԶԱՐՄԱՏԱԿ։

Épitome, ԷՊԻԹՕՄ, ՍԸ. *քառածայք, համառօտութիւն գրոց.* ՀԱՄԱՌՕՏՈՒԹԻՒՆ ԳՐՈՑ. ՏԻՄԱՑ։

Épitre, ԷՊԻԹՐ, ՔՊ. *թուղթ. գիր. նամակ.* ՓՈՓՈԽՈՂ։

Épizootie, ԷՊԻԶՕՕԹԻ, ՔՊ. *սպանանիչ ախտ անասնոց.* ՀԱՐՁԱԿԻՉ ԳՕՂԼԱՔ ՆԱԼԱՒԻՑ։

Éplaigner, ԷՊԼԷՆԵ, Ն. *գղել, թաւ գործել (զաւուխս).* (ԼՕՀ) ԲՈՐԴԱՔ. ՀՈՎԸՆԴ ՕՐՀՈՅ ԼԱՔՈՐԴՔ։

Éplaigneur, ԷՊԼԷՆԵՕ,

Épidémique, ԷՊԻԴԷՄԻՔ, ած. ապականիչ. ժանտապտղած (ախտ). գ-ա-լ-ը-ի:

Épiderme, ԷՊԻԴԷՐՄ, ած. առաջին, վերին մարմ. մաշոյ. է-ը, են է-ր-գ-է-ի գ-ը-ի:

Épier, ԷՊԻԵ, ը. Հսկայ արձակել. գ-ը-ի վ-ը-գ-է:
— , ն. գիտել. լրտեսել. է-ո-ղ-ա-գ-է. ը-ը-գ-ը-ի-գ-ի:

Épierrer, ԷՊԻԵՐ-Ե, ն. մաքրել ի քարանց (դաշտան). ի լաց բառնալ գ-ա-ր-ի-ս. ի-ղ-ը-ը ե-ը-ը-ր-գ-ի, ի-ե-փ-է-ա-գ-է:

Épieu, ԷՊԻԵՈ, ած. սուին որսորդաց. հ-ո-ր-դ-ս:

Épigastre, ԷՊԻԳ-Ա-ՍՏՐ-Ը, ած. վերնակոզին որովայնի. ե-ա-ն-ը-ի է-ո-ի ի-ա-ի-ը:

Épiglotte, ԷՊԻԳԼՈՏ, է. լեզուակ. գ-է-ի:

Épigrammatique, ԷՊԻԳ-Ր-Ա-Մ-Ա-Տ-Ի-Ք, ած. վերնադրագիական (բանաստեղծուվի ին). ն-է-ի-ն-է գ-է-ի գ-ի-ա-ի-ե ֆ-ի-ե-ա-ի-ե. հ-ի-ճ-է:

Épigrammatiste, ԷՊԻԳ-Ր-Ա-Մ-Ա-Տ-Ի-Ս-Տ, ած. յօրինիչ վերնաստղից. ն-է-ի-ն-է գ-է-ի ե-ա-ը-ի:

Épigramme, ԷՊԻԳ-Ր-Ա-Մ, է. վերնաստղ. վերնագրագիր. բանաստեղծուվի ին ինչ համառօտ սուր եւ հանճարեղ. 2. պարսաւական բան. կակծեցուցիչ կատակն-է-ի-ն-է գ-է-ի. 2. ը-ի-ե-ն-ե-ի-ը գ-է-ի:

Épigraphe, ԷՊԻԳ-Ր-Ա-Ֆ, է. վերնագիր. արձանագիր. ն-ի-ճ-ա-ն:

Épilatoire, ԷՊԻԼ-Ա-Տ-Ո-Ր, ած. հերթամած (դեղ). ը-ր-ե գ-է-ի-ն:

Épilepsie, ԷՊԻԼԷՊ-Ս-Ի, է. ի-ա-կ-ա-ց-ու-մն յանկարծակի. ո-ր-ո. ի-ո-ի-ը-ր-է:

Épileptique, ԷՊԻԼԷՊ-Տ-Ի-Ք, ած. յուսնոտ. ի-ո-ի-ը-ր-է-ի-ը:

Épiler, ԷՊԻԼ, ն. կորզել. ի-ա-ֆ-ե-լ գ-ի-ե-ա. ո-ի-ը ե-ո-է-ր-գ-է, գ-է-ի-գ-է:

Épilogue, ԷՊԻԼՕԳ, ը. վերջաբան. վերջին բանք. ի-ո-ի-ն-ի:

Épiloguer, ԷՊԻԼՕԳԵ, ն. ըստ-ա-պ-ա-ն-ե. ի-ա-ծ-ե-լ-ե-ն. է-ը-ն-ե-ի գ-ա-լ-ը-ի:

Épilogueur, ԷՊԻԼՕԳԵՈ-Ո, ած. ըստ-ա-պ-ա-ն-ո-ղ. բանակրկիտ. է-ը-ն-ը-ը-ը. է-ո-ո-ո-ր գ-ո-լ-ը-ի:

Épinards, ԷՊԻՆ-Ա-Ր, ած. յ-ի-ծ-ա-ղ. չամին. ը-է-ա-ն-ե-է:

Épincoir, ԷՊԻՆ-Ո-Ո-Ա-Ր, ած. քա-ռ-ա-բ-ա-ի. ա-ւա-ն ա-ա-լ-ը-կ-ո-ւ-ա-ց. վ-ը-ի-ո-ղ. է-ա-լ-ը-ը-ծ-ը ի-ն-լ-ի-ն-ե-ն:

Épine, ԷՊԻՆ, է. ի-ա-ւ փշալից. 2. փուշ. խոչ. գ-ի-ե-ն-լ է-ի-ա-ն. 3. գ-ի-է-ի:
— au pied, խոչընդոտն. խոչընդոտակ. ա-ա-գ-ա-ո-ւ-կ. ն-ն-ե-լ. ճ-ա ը-է-ը-ը-ի-ը-ը:
— du dos, ողնայար. ծ-ո-ո-ր-ը-ը:

Épines, է. յ-ի. գ-ժ-ա-ր-ա-ւ-ի-ի-ն-ը. ա-ր-գ-ե-լ-ը ի-ա-ի-ա-ի-ն-լ-ը-ը. լ-ի-ի-ն-լ-ի-ի. գ-ւ-լ-ի-լ-ի-ի-ն:

Épinette, ԷՊԻՆԵԹ, է. կեց ա-ա-ւ-ի-ղ. ի-ո-ր-ը լ-ի-ր-ա-ւ-ը:

Épineux, euse, ԷՊԻՆԵՈ, ի-ո-ղ, ած. փշալից. 2. գ-ժ-ա-ր-ի-ն. 3. վ-է-ա. գ-ա-ն. գ-ի-է-ի-լ-ի. 2. լ-ի-ի-ն. 3. ն-ո-ի-ը-ա. ի-ի-ն-ի-ն:

Épine-vinette, ԷՊԻՆ-ՎԻՆԵԹ, է. ծ-ո-ր-ե-ն-ի. ծ-ո-ր. ա-կ. ա-ր-գ-ի-ո-ր-ի-ս:

Épingle, ԷՊԻՆԳԼԸ, է. գ-ն-գ-ա-ե-ղ-ն. ի-ա-ի-ը-ը:

Épingles, է. յ-ի. պարգեւ (վասն կնոջ կամ գ-ա-ե-ր-ց ո-ր-ո-ւ-ք). գ-ո-ի-լ-ի-ը:
Être tiré à quatre épingles, լինել կարի իմն զարդարեալ եւ պաճուճեալ. գ-է-ա-ն-ի-ն, լ-ի-ր-ի-ն-լ օ-ր-ի-ե:
Tirer son — du jeu, խելօք իմն եւ հնարիւք ի-գ-ի-ե-լ զանձն. ա-ա-ի-ո-լ-ը-ը-ը լ-ի-ի-լ-ի-ի ե-ա-ր-ի-ո-ւ-ր-ի-ե:

Épinglette, ԷՊԻՆԳԼԷԹ, է. ասեղն ինչ գնգաձիգ զօրաց վասն զփամփուշտն ծակելոյ.

որ ունի կարի կամ բիս յոտան. մահմադլար։

Éperonner, ԷՊԷ–ՈՆ, ն. խթեել. կարիս ի կուշտ առնել. մահմադլամաք։

Éperonnier, ԷՊԷ–ՈՆԻԷ, ած. գործիչ, վաճառական կարիի կօշկաց. 2. երկրիս փասան. մահմադչու. 3. խթ մահմադլար ածոյ։

Épervier, ԷՊԷՐՎԻԷ, ած. չահէն. ազգ ինչ բազէի. 3. ուռկան ինչ ձկնորսաց. տօլա. ուխտա. լարկին. 2. ակր ներվ գոլէթ ուղղ։

Éphèbe, ԷՖԷԲ, ած. մանուկ ի չափ հասեալ. հասած կուչ. գոլիկ։

Éphélide, ԷՖԷԼԻԴ, էգ. պիտակ, բիծ (ի վերայ մարմնոյ). գեղ. լաչկար. ներան։

Éphémère, ԷՖԷՄԷՐ, ած. միօրեայ. առօրեայ. ակատաժամանակեայ. ակր ինալնօթ. ԷՖԷՄԵՐԱՆ. ուղ ուրիչ։

Éphémérides, ԷՖԷՄԷՐԻԴ, ած. յած. օրագրութիւն, օրացոյց ասուցաց. ասուցաց տարեկան. 2. օրագիրք. 3. մատեանք կամ ձանօթութիւնք նոյնօրեայ դիպուց գործոց. ԷՖԷՄԵՐԻՏ ԷՆԷՄԻՆ. 2. բանաստեղծիր. ԲՈՓԼԻՐ. 3. չքէ ԻԱԼՏԸՆ տակր ԱՒՆՈՒՆԴ ՂՈՒՀ ԿՈՏՈՆ ՎԱՓՍԱՆԱՆ ԱՀՄՈԱԾ։

Éphètes, ԷՖԷԹ, ած. յած. գաղափար ՅԱՒԻ ԸՆԱ ի քննել զգայանդց ըստ դիպաց. ԱՆԻՆԱՓԱ ԻԱ ՓՈՓ ՓՈՒԼԱՐԻՆ ՀԱՐՓՓԱԾ։

Éphod, ԷՖՕԴ, ած. եփուդ. ուրարն. վակաս քահանայից ԻԲՐԱՅԵՑԻՑ ԱԾԵԱՂ ԳԱՒԱՍՎԱՔ ԻԱ ԶԱՆԳՕՔ. ՀՆՈՒՂԻՔ։

Éphores, ԷՖՕՐ, ած. յած. պարէաք. աւագ գաւառաց Զակեդեմոնացւոց. ԻՓՈՐՆԱՆԸ ԳԱԼ ՀԱՐՓՓԱԾ։

Épi, ԷՊԻ, ած. հասկ. 2. հասկանձև պատառն կամ կապ ինչ վիրաբուժից. գալէթ. 2. ակր ՆԵՎ ՎՐԴՀ ԳԱԼԷՔ։

Épice, ԷՊԻՍ, էգ. բանիմացք. հանճարանք. հանդէրձանք գեղոց. ղեհոր. ղեհորի։

Épices, էգ. յած. լաթարեղէնք. բանգակք. 3. իրաւունք, վարձք գաւառապաց. ՂԷԽԵՐ ԻՂԻ ՆՈՒՆԼԸ. 2. հաւիր հաՓԷԸ. ՎԻՐԻՒ։

Épicédion, ԷՊԻԷԴԻՕՆ, ած. ճառք գերեզմանական, յաւղարկաւորութեան. ԴԷՐ ԻՒՐՈՒՆԻՒ։

Épicène, ԷՊԻՍԷՆ, ած. հասարակ (անուն). ԳԱՆՆԻՐ ՎԻ ԳՈՂՈՒՍԱԿ ԻՈՒՆ ՓՈՒՆԻՆԱՎԻՆ։

Épicer, ԷՊԻՍԻ, ն. հանճարել. հանդերձել. հանճարեօք. 2. առնուլ (դաւառաւորի) վարձս. ղեհորլամաք. 2. հաւիր վիրի ալնի։

Épicerastique, ԷՊԻՍԻՐԱՍՏԻՔ, ած. քաղցրացուցիչ, ամոքիչ հիւմոց մարմնոյ. ԳՈՂՈՒՆԻՔՍԻ ՈՒՐԼՈՒ։

Épicerie, ԷՊԻՍԷՐԻ, էգ. հանճարանք. բանիմացք. գեղք անուշունք. ԿԵՂԸ. ՀԵՐ ՐԻՒՐԼԻՆ ղեհոր։

Épicier, ère, ԷՊԻՍԻԷ, ԻՐ, ած. եւ էգ. հանճարավաճառ. գեղավաճառ. ղեհորլըճ. ԿՆՂԸ. ՈՒՐԻՒՐ։

Épicrâne, ԷՊԻԿՐԱՆ, ած. մորի գանկի. գալ ԸՆԻՆԸԸ ՈՒՐԻՒՆ։

Épicurien, ԷՊԻԿՈՒՐԻԷՆ, ած. եպիկուրեան. 2. մարմնասէր. ԻՆՔՆԱՐՏԱՍԷՐ ՀԵՒԴՈՂԻՆ. 2. ՆԻՆԻՆ ԻՈՒՂ։

Épicurisme, ԷՊԻԿՈՒՐԻՍՄ, ած. ապանդ եպիկուրեանց. 2. ցանկասիրութիւն. մարմնասիրութիւն. ՔԸՐՔԱՆ ԵՂԻՆԱՐՈՒԻՆ. 2. ՆԻՆԻՆ ԻՈՒՆԼԻՒ։

Épidémie, ԷՊԻԴԷՄԻ, էգ. ապականիչ, ժանտապարճախտ. գալ ԸՆԻՆԸԸ ԻՈՒՐԼԻՒ։

Épaulée, էբօլէ, ից. Թիֆունք. այժ Թիֆկանց կամ ուսոյ առ ի մղել. 2. երբուած. արբունէտաբար. ծառայութիւն. 2. պեծլ. Faire une chose par épaulées, գործել վարկապարագի եւ ընդհատութեամբ. կեղծել վր արբ ձեռնէ էլլելով.

Épaulement, էբօլմէն, ար. հողաթմբար. Թուածիւ. Թոաիս.

Épauler, էբօլէ, ն. խաղաղել գինւս (երիւարի). 2. Թիֆունք լինել. 3. ծածկել, պատսպարել (զգօրս հզաղարիւթով). 4. գնել ի վերայ ուսոց. գարիւբր օժանդակս էբարեթ, եբրինակն չբէ՛ արմաթ. 2. արբս օլմէ. ենդոտ վերմէ. 3. (ասէբրի) ջրիեբրէ՛ւլմէ. 4. (ընկերկէ) օժանդակ ընդմէ, արմէ.

Épaulette, էբօլէթ, ից. ուս հանգերձի (կանանց). 2. կարան ուսոյ. 3. ուսազգի (պաշտօնակալաց). Թովղ օհանգս. 2. օհոս պիրէլ. 3. (օֆիցէրաւբրէն) օհուղաբանս. օհոս ղարբէղ.

Épaulière, էբօլիէ, ից. զրահք ուսոց. օհոս ղբրճէ.

Épave, էբէվ, ած. անտէր. կորուսեալ. ասհագոցէ. ընչդ օլմէղ.

Épeautre, էբօթրէ, ար. կարմրագորհան. ջրղաղ պօղայ.

Épée, էբէ, ից. սուր. սուսեր. 2. զինուորութիւն. 3. Թրամաէն. քսիփիլ. եբէլճի. 2. ասիերլիէ. 3. եբէճի պօղլէղ. Il a fait un beau coup d'—, գործն անմուրհեան վճարեցաց. ասիերէղ իչ ինօրթ. Ils en sont aux épées et aux couteaux, ի մեծի Թշնամութիւն են ընդ միմեանս. ղաչիլիք տնօղան ղբէղբ. Se faire blanc de son —, պարծել յիւրք քաջութիւնն. կեղծել կեղծել ընթերցուածոյն ի՞ոչ եբէկն ենչնանդ.

C'est son — de chevet, ած բազուկ է նորա. ծառն այդ է ջբ— պաբբ. հէբ պէբ իւէ ծառն նէլնէլ կերէ՞բ.

Épeler, էբէլէ, ն. հեգել. անել գիւղաղբայս. հեգեկերպ. հեգեկերպ. Խաչբէղբէ պաղլօմէ.

Épellation, էբէլէասիօն, ից. հեգելն. հեգեկերպ.

Épenthèse, էբէնթիէզ, ից. յաւելուած նշանագրի կամ վանկի միջոյ ի միջ բառից. պէբ լօղէրէ պէբ հարջ խօսօ հեգեն ջմէ.

Éperdu, ue, էբէբդիւ, ած. խանգագեալ. խառնակեալ. յիմարեալ. ջղրճմալ. ղաբէղմէղ. ղբէղճէ.

Éperdument, էբէբդիւմէն, ած. կարի յոյժ. մոլեկան ցանկութեամբ. ենդոթէնէբ. ղաչէր պէբ իւէ.

Éperlan, էբէբլան, ար. ձուկն ինչ ծովային. պէբ նէվ դօլճէ.

Éperon, էբէրօն, ար. խթան. կարճ կօշկաց. 2. բիտ ագաղարի. 3. ցառուց. հնհմաղ. 2. խօրօղ հնհմաղ. 3. ֆոյճէ դօրնօ. Chausser de près les éperons à qn., գհետ պիգել. հալածական վարել ի մեռուստ. Թաքնական ջղալճմէ. Donner un coup d'— jusqu'à..., ընթանալ չուտապաս. ձեպել. ջղմէ. պէկէյնէ ևիրմէ. N'avoir ni bouche ni —, լինել (ձիոյ) խաոնչարաս եւ չզգալ խթանի. 2. լինել (մարդոյ) ապուշ եւ անզգայ. (ռ) պէբի գօլլէ վր հանհմաղան ինէբ. 2. վճարեցաւ օլմէ. Éperons, ար. յժ. կարճ եւ ուղիղ չուտաւեղք. 2. մոլիք արմոց. ֆլուտ վր ջղալս գօլ. 2. պէվբ պէ-ինէ՛բէն.

Éperonné, ée, էբէրօնէ. ած. né, ée.

լայնութիւն. 2. ընդարձակութիւն. 3. ծաւալ. 4. ծաւալմունք. 5. ընդարձակ տեղի. 6. ընդարձակ տարածութիւն. 7. ընդարձակ ջուր. 8. ընդարձակ ցամաք. 9. ընդարձակ երկիր. 10. ընդարձակ ծով. 11. ընդարձակ գետ. 12. ընդարձակ լիճ. 13. ընդարձակ անտառ. 14. ընդարձակ դաշտ. 15. ընդարձակ հովիտ. 16. ընդարձակ ձոր. 17. ընդարձակ ձորակ. 18. ընդարձակ ձորագետ. 19. ընդարձակ ձորագետակ. 20. ընդարձակ ձորագետակաձոր. 21. ընդարձակ ձորագետակաձորակ. 22. ընդարձակ ձորագետակաձորակաձոր. 23. ընդարձակ ձորագետակաձորակաձորակ. 24. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձոր. 25. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակ. 26. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձոր. 27. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձորակ. 28. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձորակաձոր. 29. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձորակաձորակ. 30. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձոր. 31. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակ. 32. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձոր. 33. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակ. 34. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձոր. 35. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակ. 36. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձոր. 37. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակ. 38. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձոր. 39. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակ. 40. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձոր. 41. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակ. 42. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձոր. 43. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակ. 44. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձոր. 45. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակ. 46. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձոր. 47. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակ. 48. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձոր. 49. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակ. 50. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձոր. 51. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակ. 52. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձոր. 53. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակ. 54. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձոր. 55. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակ. 56. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձոր. 57. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակ. 58. ընդարձակ ձորագետակաձոր. 59. ընդարձակ ձորագետակաձորակ. 60. ընդարձակ ձորագետակաձոր. 61. ընդարձակ ձորագետակաձորակ. 62. ընդարձակ ձորագետակաձոր. 63. ընդարձակ ձորագետակաձոր. 64. ընդարձակ ձորագետակաձոր. 65. ընդարձակ ձորագետակաձոր. 66. ընդարձակ ձորագետակաձոր. 67. ընդարձակ ձորագետակաձոր. 68. ընդարձակ ձորագետակաձոր. 69. ընդարձակ ձորագետակաձոր. 70. ընդարձակ ձորագետակաձոր. 71. ընդարձակ ձորագետակաձոր. 72. ընդարձակ ձորագետակաձոր. 73. ընդարձակ ձորագետակաձոր. 74. ընդարձակ ձորագետակաձոր. 75. ընդարձակ ձորագետակաձոր. 76. ընդարձակ ձորագետակաձոր. 77. ընդարձակ ձորագետակաձոր. 78. ընդարձակ ձորագետակաձոր. 79. ընդարձակ ձորագետակաձոր. 80. ընդարձակ ձորագետակաձոր. 81. ընդարձակ ձորագետակաձոր. 82. ընդարձակ ձորագետակաձոր. 83. ընդարձակ ձորագետակաձոր. 84. ընդարձակ ձորագետակաձոր. 85. ընդարձակ ձորագետակաձոր. 86. ընդարձակ ձորագետակաձոր. 87. ընդարձակ ձորագետակաձոր. 88. ընդարձակ ձորագետակաձոր. 89. ընդարձակ ձորագետակաձոր. 90. ընդարձակ ձորագետակաձոր. 91. ընդարձակ ձորագետակաձոր. 92. ընդարձակ ձորագետակաձոր. 93. ընդարձակ ձորագետակաձոր. 94. ընդարձակ ձորագետակաձոր. 95. ընդարձակ ձորագետակաձոր. 96. ընդարձակ ձորագետակաձոր. 97. ընդարձակ ձորագետակաձոր. 98. ընդարձակ ձորագետակաձոր. 99. ընդարձակ ձորագետակաձոր. 100. ընդարձակ ձորագետակաձոր.

Épaississement, էփ-ի-ս-ման, ար. խտացութիւն. թանձրութիւն. հաստութիւն. ընդլայնում. փոխում. փոխոյում. ընդարձակում. ընդարձակութիւն. ընդարձակ տեղի. ընդարձակ տարածութիւն. ընդարձակ ջուր. ընդարձակ երկիր. ընդարձակ ծով. ընդարձակ գետ. ընդարձակ լիճ. ընդարձակ անտառ. ընդարձակ դաշտ. ընդարձակ հովիտ. ընդարձակ ձոր. ընդարձակ ձորակ. ընդարձակ ձորագետ. ընդարձակ ձորագետակ. ընդարձակ ձորագետակաձոր. ընդարձակ ձորագետակաձորակ. ընդարձակ ձորագետակաձորակաձոր. ընդարձակ ձորագետակաձորակաձորակ. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձոր. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակ. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձոր. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձորակ. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձորակաձոր. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձորակաձորակ. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձոր. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակ. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձոր. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակ. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձոր. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակ. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձոր. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակ. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձոր. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակ. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձոր. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակ. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձոր. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակ. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձոր. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակ. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձոր. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակ. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձոր. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակ. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձոր. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակ. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձոր. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակ. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձոր. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակ. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձոր. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակ. ընդարձակ ձորագետակաձոր. ընդարձակ ձորագետակաձորակ. ընդարձակ ձորագետակաձոր. ընդարձակ ձորագետակաձորակ. ընդարձակ ձորագետակաձոր. ընդարձակ ձորագետակաձոր. ընդարձակ ձորագետակաձոր. ընդարձակ ձորագետակաձոր.

Épaississement, էփ-ի-ս-ման, ար. խտացութիւն. թանձրութիւն. հաստութիւն. ընդլայնում. փոխում. փոխոյում. ընդարձակում. ընդարձակութիւն. ընդարձակ տեղի. ընդարձակ տարածութիւն. ընդարձակ ջուր. ընդարձակ երկիր. ընդարձակ ծով. ընդարձակ գետ. ընդարձակ լիճ. ընդարձակ անտառ. ընդարձակ դաշտ. ընդարձակ հովիտ. ընդարձակ ձոր. ընդարձակ ձորակ. ընդարձակ ձորագետ. ընդարձակ ձորագետակ. ընդարձակ ձորագետակաձոր. ընդարձակ ձորագետակաձորակ. ընդարձակ ձորագետակաձորակաձոր. ընդարձակ ձորագետակաձորակաձորակ. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձոր. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակ. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձոր. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձորակ. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձորակաձոր. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձորակաձորակ. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձոր. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակ. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձոր. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակ. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձոր. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակ. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձոր. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակ. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձոր. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակ. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձոր. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակ. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձոր. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակ. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձոր. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակ. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձոր. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակ. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձոր. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակ. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձոր. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակ. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձոր. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակ. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձոր. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակ. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձոր. ընդարձակ ձորագետակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակաձորակ. ընդարձակ ձորագետակաձոր. ընդարձակ ձորագետակաձոր

Envi, -νίլ, À l'—, մրցելով. պմիմամբ եւանելով. Խոբել Եմ։
Envie, -νίլ, Եչ. նախանձ. 2. ուեղանք. 3. բիծ ի ծնե. 4. քցիմ. թնել մարթոյ չուրջ զեղբնգամբ. 5. պէսաք. պիտոյք. Եբտեանջլբե. հուսիս. 2. ուրբս. 3. գիւղ. ան նչանը. 4. չեչիան իբշանալը. 5. ձաճ-ի. Եչիիիլ։
Faire —, ի նախանձ գրգռել. Եբտեանջլբե ներիչել։
Porter —, նախանձ բերել. նախանձել. Եբտեանուել։
L'— lui en est passée, նուաղեաց ցանկութիւնն. չիկամ փափաքնորս. հուվիսի ներել։
Envieilli, ie, -νիլեյել, ած. հնացեալ. հինօրեայ. Խոչիւ. Բբլանուել։
Envieillir, ն. գ. Vieillir, ն.
Envier, -νիլե, ն. նախանձել. խանդալ. 2. ցանկանալ. փափաքել. Եբտեանել. հուսիս. 3. ուրչերել։
Envieux, euse, -νիլեօ, Եօչ, ած. նախանձաւոր. Եբտեանել։
Enviné, ée, -νիլնե, ած. գինեհոտ (անօթի). չերսոց Եօբուսուս -ինուչ (Եսոց)։
Environ, -νիլսօյ, Ա. նչ. մօտ աւրնեն. գոգ իմն. գրեթէ. Եսոգս. ներսիններն. հնդիս.
Environs, սր. յԵ. մերձաւորք, չուրջանակի վայրք. արձակավայրք. ներբե. Եսոբբե ներչերք։
Environner, -νիլսօնի, ն. չուրջ պատել. ներբեգնբ սերիչել. Եսոլնիսե։
Envisager, -νիլեչե, ն. հայել ընդ երեսս. 2. խորհիլ. զմտաւ առնել. ներգնան պոխսե. 2. գլուխոգրս ներել։
Envoi, -νիլսա, սր. առաքումն. յուղարկութիւն. 2. իրք առաքելք. Եօլուչել. ներնուերմ. երսլնե. 2. ներնուերմ. Եսոիլնի հասել։
Envoiler (s'), ս'-νիլսալ, ց. կորանալ. Եչրիլել։
Envoisiné, ée, -νիլսալնե, ած. Bien —, որ ունի բարւոք դրացիս. Եչի Եօնչսլսբբ օլան։
Envoler (s'), ս'-νիլել, ց. թռչիլ. թռուցանել. փախչել. 2. ասհետ անցանել. ի բաց սրանալ. սալճե. սալբոգ Եչուճոգ. 2. ինչ ներել։
Envoye, -νիլսայե, սր. հրեչտակ. պատգամաւոր. օրիս Եելլե։
Envoyer, -νիլսայե, ն. յղել. առաքել. 2. արձակել. բուրել (ծուխ). Եօլբճոգ. 2. ինիմել. ելբսրճոգ։
— qn. au diable կամ à tous les diables, մերժել զոր ցասմամբ. ներե-ինչ Եօգեչլե Եօվճոգ։
— promener, ի մերժել. ի բաց
— paître, ի վանել. Եօվճոգ։
Éolipyle, Եօլիբիլ, սր. չրգհան. հողմագուան. պսսբբ տերբե Վերեն ելբրեն։
Épacte, եբբոփ, Եե. վերագիր տարուց. -ներնե Եսերեչեչ -ներնեչ չերմնե Եւն պերսպերլերմ Եւն զամսօլսճոգ ինոլչեր։
Épagneul, eule, եբբինեօլ, սր. ե. Եե. սպանիական չուն. Ինճոնեօլ, Եօգեչե։
Épais, aisse, եբե, Ես, ած. առատաբար. թանձր. հաճ. 2. խիտ. թառ. թանձրաբիտ. 3. թանձրամիտ. ապուշ. 4. յաղխ. յոյր. Եսլբե. Եսիբե. Եոյսս. 2. սճե. 3. Եսպս. պեծն. 4. Եբե. սօլբս. լբբելբե։
—, սր. թանձրութիւն. Եճս—, ած. խիտ առ խիտ. թանձր. սճե սճե. (Եաչ Եսրճոգ) Եսլբելբելբնսս։
Épaisseur, եբեեօս, Եե. թանձրութիւն. առատութիւն. խտութիւն. 2. թառաւատ. մեցառք. Եսլբելբե. Եսիբելբե. սճելբե. 2. օրճոգ սճե Եեր. նլբե նբերեբ։
Épaissir, եբեեօ, ն. թանձրացուցանել. առատացուցանել. խիտ գործել. Եսիբե-

Entrevue, ենթ-ըվէ-, ի. տես-ակցութիւն. բանակցութիւն. կատաղութիւն. խորհուրդ. ընդ-առիթ. ներքին մտածութիւն:

Entr'ouïr, ենթ-'ունկ-, ն. լսել սակաւ ինչ. ունկ ընդ-դէմ:

Entr'ouvrir, ենթ-'ու-վ-ի-, ն. կիսաբաց առնել. սակաւիկ մի բանալ. ետը պատել, ու պատել ուլմոք:

S'—, յ. խորխորել, պատառել (երկրի). փլիփլիլ (վարդից). բանալ (աչաց). ճեղքել (որմոց). ետքելմոք. ուղելմոք. ընդելմոք:

Enture, ենդ-ի-, ի. սակն պատուաստի. ուղեվէճ, ետքի:

Énucléation, էնի-կ-ի-օն, ի. հանելն գկորիզ. 2. գերծանելն, քերելն զմիս յոսկերէ. 3. պարզելն. լուծանել. ընդդէմ ետքուելոյ լուծման. 2. ինչ ետքուելոյ ընդ-ծայրէ. 3. փոլոյելմամբ. ընծիղ:

Énula-campana, } ի. կըզ-
Énule, } տի. էնպատ օձ:

Énumération, էնի-մե-ա-օն, ի. թուանալ. համար. այմ. պէրէր պէրէր այմ:

Énumérer, էնի-մե-ի, ն. թուել, համարել մի առ միոջէ. պէրէր պէրէր այմոք:

Envahir, ենվէ-, ն. գրաւել. կորզել. բռնաբար յինր վարել. ընդն ինձէ. ընդ ուլ ելմոք:

Envahissement, ենվէ-ը-մ, ու. յարձակաւէճ. յափշտակութիւն. գերծանել. ընդն ինձ. փոխմ:

Enveloppe, ենվլըփ. ի. ծրար. պատան. պատուան. ծածկոյթ. 2. երեսոյթ. արտաքին կերպարանք. ընդէն. աւրըը. ընդն. փոպ. 2. փընդրան ներքո-ինըը. աւրքինէ ընդհինէ:

Enveloppement, ենվլըփ-ը-մ, ու. պատանի. պատանի. աւրմո. աւրըը:

Envelopper, ենվլըփ, ն. պատատել. ծրարել. 2. ծածկել. ի-պատուցանել. 3. շուրջ պատել. պատչարել. 4. մոծանել. պատրուբել. փակել. աւրմոք. ընդ-րմոք. 2. ինդնմոք. փոփոմոք. 3. փոխ-ընդմոք. 4. փոխմոք. էնինդ օձմոք:

Envenimer, ենվէնիմ, ն. ապականել ի-ուռնով. ի-ուռնել. 2. գայրացուցանել գառնացուցանել. 3. յոռնացուցանել. ընդհինէ-ոք. 3. փըտրըմոք. 3. ապրըմոք. ֆինալիմոք:

Enverger, ենվէ-ք, ն. հիւսել մանր մանր ատատվք ուռենով. ինձ ընդէ-ոք պուլորըլ ետրոք:

Enverguer, ենվէ-ի, ն. կապել գառատպատա յառապատակալն. ետընդնէրէ ընդնէ պուլմոք:

Envergure, ենվէ-ի-, ի. երկայնութիւն առապատակալի. 2. անջրպետ կամ ատրաձութիւն ի մէջ երկուց ծայրից թեւուց ի-ուչնոց. ետընդն պէրէ-էրինէն աւլ-ընդ-լուլ-. 2. ետլելմէ էէ ֆընդ աւլընդլ-ուլ-:

Envers, ենվէ-, նե. առ (ապրատա). հոֆըընդ. (ֆուֆրէ)ընդ:

—, ու. ներքին երեսք կատուղ. կոշիկ կարանի. ֆուլընդն ինդ ընդ-ֆը. պէէնը ընդ-ֆը:

À l'—, ա. ընդ հակառակին. շրջեալ. 2. յարատայս (անկանել). ինդ. ինդնին. 3. աչֆ ետինդնէ (պէշմէ):

Avoir l'esprit à l'—, միտս ետիրս ունել. պէ-չէ-նմէ-է ապատըը, ինդ պէ-ր ալ-ր ելմոք:

Ses affaires sont à l'—, ձատ ետպին իրք նորա. եչէ ուէ-է, ինդ ներ ներպէօր:

ոլմաք · 2· իւլնէն կիրպե· 3· դաւլմաք· 4· անլամաք ։
— en matière, ի բաւն իսկ նիւթին անցանել· զբաւն նիւթ ոյ ճառել· ախոյեան առնել զառաւել ի վէրինէ վէրինէ ։
— dans les sentiments de qn., միաբանել ընդ կարծիս ումեք· ուղիղ լինել ընդ կամս ումեք· բաւ կիսնիրմե ։
Faire —, յեռաւել· պատուաստել· (վէր չկիսնագո) ի վրիմաք· իւլվէ· ուղիղ կիմե ։
Entre-regarder, ենթ-ընդ-նայիլ· յ· հայել ընդ պատուհանն· 2· հայել գաղտագողի· էնէնէրէսէն դաիմաք· 3· կիշնէլ դաիմաք ։
S'—, յ· հայել ի միմեանս· վիրէ-ուրէնէրնէն դաիմաք ։ Ignc.
Entre-règne, ո· Interrègne.
Entre-répondre (s'), ս'-ենթ-ընդ-ընդ-ուդ-ուդ-ուդ, յ· պատասխանի առնել միմեանց· վիրէ վիրինէ ճվնագ վրիմաք ։
Entre-secourir (s'), ս'-ենթ-ընդ-ընդ-ուդ-ուդ, յ· ձեռնտու, թիկնաւոր լինել միմեանց· վիրէ վիրինէ եարտըմ կիմե ։
Entre-sol, ենթ-ընդ-ուդ, ու· սենեակ ընդ մէջ գետնայարկի եւ առաջին գաւիկանի· սենեակ կամ բաժին ընդ մէջ դասիկոնաց· ենէ ի-ինչ-որ ի-ինչ-որ ենէ ի-ինչ-որ ենդ-ընդ-ուդ օտ· ի-ինչ-որ ենդ-ընդ-ուդ ։
Entre-sourcil, ենթ-ընդ-ուդ-ուդ, ու· անկյպիտ ընդ մէջ յօնից· ի-ուդ ենդ-ուդ ։
Entre-suivre (s'), ս'-ենթ-ընդ-ուդ-ուդ, յ· երթալ, պահպանիլ կերպով լինել զկնի միմեանց· յաջորդել զմիմեանս· վիրէ վիրինէն ենդ-ընդ-ուդ իւլնէ, կիմե ։
Entretaille, ենթ-ընդ-ուդ, ի-ուդ· նուրբ քանդակ· իւնէ օյմ ։
Entre-tailler (s'), ս'-ենթ-ընդ-ուդ, յ· հարկանել միմեանց զբաւն ընդ միմեանս· ի-ուդ-ուդ ընդ-ուդ· ու ենդ-ուդ-ընդ-ուդ վիրէ վիրինէ ենդ-ուդ ։

Entre-taillure, ենթ-ընդ-ուդ-ուդ, իի· վէրք յատուածոյ միմեանս· ենդ ի-ուդ-ուդ ընդ-ուդ ։
Entre-temps, ենթ-ընդ-ուդ, ու· անկպատուիթիւն ժամանակի· մէյէնդ· իւնէ ։
Entretenement, ո· Entretien 1.
Entretenir, ենթ-ընդ-ուդ-ուդ, ն· կապել, ունել ի միասին· 2· պահել· հոգալ· 3· անուանել· դասդասել· 4· խօսել· խօսակից լինել· ի-ուդ-ուդ· 2· ուդ-ընդ· պատմել· 3· ենթ-ընդ· ընդ-ուդ· նաֆաթա-ընդը վէրմե· 4· ենդ-ընդ-ուդ· ենդ-ընդ-ուդ կիմե ։
Entretien, ենթ-ընդ-ուդ, ու· պահեստ· պարէն· գասդան· ծոչակ· ծախք· 2· խօսք· բանակցութիւն· ենդ-ընդ· նաֆաթա· հաւաքոյ· 2· ենդ-ընդ· ֆունդըն· գ-ուդ-ընդ ։
Entretoile, ենթ-ընդ-ուդ, իի· գործ հիւսակէն· իչնագիմ ։
Entretoise, ենթ-ընդ-ուդ, ու· պահանգք· գօտի· խոլըզ· ի-ուդ-ընդ ։
Entre-toucher(s'), ս'-ենթ-ընդ-ուդ, յ· մօտ, կից լինել· իրենդն օյմե· վիրէ-վիրինէ գ-ուդ-ուդ ։
Entre-tuer (s'), ս'-ենթ-ընդ-ուդ, յ· սպանանել զմիմեանս· վիրէ-վիրինէ եուլդ-ուդ-ուդ ։
Entrevoir, ենթ-ընդ-ուդ-ուդ, ն· ընդ աղօտ ինչ նշմարել· հարեւանցի ինչ տեսանել· 2· իրազեկ լինել· ընդ աղօտ խմանալ· 3· կանխաւ նշմարել· ի-ուդ-ուդ ենդ-ընդ-ուդ իւրմե· 2· ու ի-ուդ-ուդ անլամաք· 3· եվվիրէն ու ի-ուդ-ուդ անլամաք· ենդ-ընդ ։
S'—, յ· խօսակից լինել· ընդան ի բերան խօսել· 2· յայտ եղանել միմեանց· ենդ-ընդ-ուդ· իւնէ իւրմե-ընդ· 2· էնէնէ-ինե· իւնէ իւրմե-ընդ ։

Entremets, ան. ճաշի խառնուկ. ընդհատակ է. ընթրի ներքոյ ըմպ. օրհնաբան։

Entremetteur, ան. միջնորդ. արբանեակ. գործիք. գործակատար։

Entremetteuse, էի. կաւատար. գովվող. ցանկալի գործակցուհի եւ գործն գովելը։

Entremettre (s'), ն. ընդ միջ անկանիլ. միջնորդել լինել. արբանեակ լինել։

Entremise, էի. միջնորդութիւն. արբանեակ. գործակցութիւն։

Entre-mordre (s'), ն. փոխադարձաբար խածանել. ընդ ընդուն ընդդէմ։

Entr'empêcher (s'), ն. արգել լինել միմեանց. արգելու գիմանալ. ընդ ընդուն խնդիր օրհասել։

Entre-nœud, ան. (յտ. — nœuds). անչափ ընդ միջ հանգուցից ցօղնոյ. (պատրաստ ածելոյ) էից պատառ։

Entre-nuire (s'), ն. գիտաւ առնել միմեանց. ընդ ընդուն վնասել։

Entre-parler (s'), ն. խօսակից լինել. ընդ ընդեանս օգնականել։

Entrepas, ան. միջին ընդմիացք երիւարի. գործ եղելոց. ընդ ընդ նիւթ։

Entre-percer (s'), ն. գիտաւ միմեանց ծակել, ծակիլ, խոցել. ընդ ընդինք ներել, խոցոտել։

Entre-pont, ան. (յտ. — ponts). միջնայարկ նաւի. օրհնաբանիկ։

Entreposer, ն. ժամել, դնել ի միջնաբանոցի պահեստի վաճառաց. մնալ համակրիկ գործակցի։

Entrepôt, ան. միջնաբանոց պահեստի վաճառաց. համակրիկ. գործակցութիւն։

Entre-pousser (s'), ն. միմեանց բանալ. յ. միգիլ գիմաւորել. ընդ ընդերկնէ իմանալ։

Entreprenant, ante, ածական, ան, ած. ձեռնարկու. գիմապրաւ. իրահամարձակ. յանդուգն. ճկուած. աչալուրջ. ագահաբար։

Entreprendre, ածական. բռնել հարկանել. ձեռն արկանել. ձեռն ի գործ առնել. 2. յիւրացնել. գրաւել. բռնադատել. 3. յանձն առնուլ. 4. հալածել. խուճել. ձեռնամուխ լինել. եւ արմատ. պատրաստ. 2. ոչ արձակ. ընդդէմ արգելու. 3. պօնաւանաւ, ածականաբար. 4. գօվեցմատ. պատճառ ընդդէմ։

Entrepreneur, euse, ան, էի, ար. եւ էն. ձեռնարկու. յանձնառու. հոգարարձու. 2. գործավար. ածականաբար ածան. պէտ էն եւ արուն. նպաստ. 2. էնճի պատը, գործակատար։

Entrepris, ise, ած, ած. ձեռն միտաւ. 2. ճշմարտաւ. ընդարմացեալ. բռնացեալ. եւ արհամարհաւ. 2. խանդավառեալ (գօլ)։

Entreprise, էի. ձեռնարկութիւն. գործ. արար. հոգարարձութիւն. 2. գիտաւ. գրկանք. ձեռնձգութիւն. էն. ապիրեն. նպաստ. 2. արգելք. ընդդիմութիւն. ածականաբար գործանմ։

Entre-quereller (s'), ն. փոխադարձաբար կռուիլ. յ. կատղել, կռուիլ ընդ միմեանս. գործ խնդիր. պատերազմիլ։

Entrer, ածական. մուտս առնել. ապրդիլ. 2. ճշմարտացանոց, միջամուխ լինել. 3. ակիզբն առնել. 4. խնայամուտս, հաստատ լինել. ներել. գտնել

(դծ ից) զմիմեանս ի ձեւ խայի. (ւռւձւզւլր) դերի-դերւէրնի հ—ը վ—ւթ ե—ի։

Entre-déchirer (s'), ե'—ն—ր—ե—ւէ—ե . յ . պատառել, խածատել զմիմեանս-դերի-դերւէրնի է—ր—լ—ի . ե—ւէ—ի։

Entre-défaire (s'), ե'—ն—ր—ե—ֆ—ե . յ . կոտորել (զօրաց) զմիմեանս . դերի-դերւէրնի ո—ը—ե—ն . է—ր—ը—ե վ—ր—ի։

Entre-détruire (s'), ե'—ն—ր—ե—ր—ե—ն—ե . յ . կործանել, ապականել զմիմեանս . դերի-դերւէրնի է—ե—ի—ո—լ—ի։

Entre-deux, —ն—ր—ե—ւ . ե—ր . անջրպետ . ո—ն—ի . ե—ր . —, ի . միջին իմն . է—ի—ն ե—ր—ո—ը։

Entre-dévorer (s'), ե'—ն—ր—ե—վ—ե—ր . յ . զմիմեանս կիշատել . դերի-դերւէրնի է—ր—լ—ի։

Entre-dire (s'), ե'—ն—ր—ե—ր—ե . յ . ասել զմիմեանս . դերի-դերւէրնի ե—ի—ի։

Entre-donner (s'), ե'—ն—ր—ե—ո—ե . յ . տալ միմեանց . դերի-դերւէրնի վ—ր—ի։

Entrée, —ն—ե . է֊. մուտք . 2 . մուտանելն . 3 . մեծ ազգաւ հանդէս մուտ . 4 . բաժ մսից . մսոյ վառն մուտանելոյ . 5 . պատճառաբ . մուտ . ահգի . 6 . ընտանութիւն . մուտք . 7 . ակիզբն . մուտք . 8 . ակզբան, առաջին կերակուրք . Խոլ . Լ—ր—ի֊ե Խէր . ե—ի—ո—լ . 2 . Լ—ր—ե . 3 . ե—ա—ե—ո—լ ս—ւ—ն—լ Լէրե . 4 . Լէրե վէրԼի֊ի . ֆ—ե—ր—ի ե—ե—ի—ե . 5 . ե—ե—ի—ե . վ—ի—ի—ե . 6 . ե—ե—ի—ո—լ . է—ո—է—ի—ե . դեր Խէրի Լէրե—ե . 7 . ե—ւ—ո—ն—ը—ե . 8 . Խը ի—ե—ո—ը ; Խ—ի—ի—ի—ր ։

D'—, զառաջինն . անգէն ի սկզբան . Խ—ի—ե—ե . ե—ւ—ո—ն—ը—ե—ե—ա ։

Entre-fâcher (s'), ե'—ն—ր—ֆ—ւէ . յ . զայրանալ միմեանց . գ—ժանել . դերի-դերւէրնի ս—ւ—ւ—ր—ի։

Entrefaites, —ն—ր—ֆ—ի—ե , է֊. յ֊. Sur ի—ժ Bans ces —, յայնմ ժամանակի . մինչդեռ . ո—ր—ւ—ր—ե ։

Entre-fouetter (s'), ե'—ն—ր—ֆ—ե—ի—ր—ե . յ . ձաղկել զմիմեանս դերի-դերւէրնի ֆ—ա—ր—ւ—ի—ի։

Entre-frapper (s'), ե'—ն—ր—ֆ—ր—ի—ր—ե . յ . Խարկանել զմիմեանս . կռուիլ ընդ միմեանս . ո—ր—ւ—ի—ի . ե—ե—ի—ւ—ի—ե ։

Entregent, —ն—ր—ժ—ի , ա—ր . ճարտարութիւն վարելոյ . վ—ր—ի—ե . դերի—ե . ւ—ի—ի—ւ—ի—ե ։

Entr'égorger (s'), ե'—ն—ր—ե—ո—ր—ի—ե . յ . փողոցել զմիմեանս . դերի-դերւէրնի ս—ւ—ր—ւ—ի—ի ։

Entre-heurter (s'), ե'—ն—ր—ը—հ—ե—ա—ր—ե . յ . ընդհարիլ ընդ միմեանս . դերի-դերւէրնի ո—ր—ո—ի—ի։

Entrelacement, —ն—ր—ւ—ը—ի—ի , ա—ր . հիւսք . է—ր—ի։

Entrelacer, —ն—ր—ւ—ը—ե . ն . հիւսել . շաղել . է—ր—ի—ե . դերի-դերւէրնի Լ—ւ—է—ր—ի—ե . ո—ր—ի—ե ։

Entrelacs, —ն—ր—ւ—ը , ա—ր . ֆ—ե . հիւսուկէն զարդք . հիւսք . խառնուած . է—ր—Լ—ե ։

Entrelardé, ée, —ն—ր—ւ—ը—ո—ր—ե , —ե . ճարպախառն (միս) . Խ—ղ—ւ—ը ֆ—ր—ւ—ո—ը ս—ւ—ն (Խ—ի) ։

Entrelarder, —ն—ր—ւ—ը—ւ—ո—ր—ե , ն . խառնել ճարպ խոզնի . Խ—ի—ե ո—ն—ո—ղ Խ—ղ—ը ֆ—ո—ե ։

Entre-ligne, —ն—ր—ը—լ—ի—ը , է֊. անջրպետ ընդ մէջ երկուց տողից . Խ—ի—ե ո—ը—ե ս—ր—ո—ը ։

Entre-louer (s'), ե'—ն—ր—ը—ւ—ո—ե . յ . գովել . զմիմեանս . դերի-դերւէրնի է—ր—ի—ե ։

Entre-luire, —ն—ր—ը—ւ—է—ո—ւ , ն . ծագել, փայլել ի միջոյ (ամբոխոց) . (Խ—ե—ր—է—ւ—ը) ս—ր—ը—ն—ա—ն ֆ—ր—ը—ւ—ո—ի—ե ։

Entre-manger (s'), ե'—ն—ր—ը—ո—ղ—ի—ե . յ . զմիմեանս ուտել . դերի-դերւէրնի Խ—ի—ե ։

Entremêler, —ն—ր—ե—ի—ւ—ե . ն . խառնել ֆ—ր—ը—ղ—ը—ո—ի—ե ։

Entrait, -ից, -ք. պահանգակապ առաստաղական լաց. գերան երկուց կողմանց հենանագութեան յարիի. մաքուրմանը դիւր դիւրին ընդունելու եղրոց ուղղութեան դիր։

Entrant, ante, -ից, -ից, -ք. յանկուցիչ. հանդիպ. ներկ. եկ. գնաց. եկող. մտնող. մուտք եւ ելք. եկք եւ երթք. ներկք ընթանալոց. ներկն ներկեալք։

Les entrants et les sortants, մուտք եւ ելք. եկք եւ երթք. ներկք ընթանալոց. ներկն ներկեալք։

Entr'appeler(s'), -ից-ք. ք. ի. կոչել զմիմեանս. դիւր դիւրինի կոչելութիւն։

Entrave, -ից-վ. ել. խոչ. խափանիչ. կնիկ։

Entraves, ել. յ. ամանակալք ձիոյ. 2. արգելք խափանիչք. ոչ ինչ ունիմ. 3. կնիկ։

Entraver, -ից-վ. ն. կապել ամանակալօք. 2. խոչընդոտ լինել. գնել գայթակղութիւն. արգելուլ. ոչինչ ունիմ իմ գործոյս. 3. կնկել ոտից։

Entr'avertir (s'), -ից-ք-վ. ք. ազգ առնել միմեանց. դիւր դիւրին իրարու ներել։

Entre, -ից. նխ. ի. ի մէջ. ի միջի. ընդ մէջ. գործ. իրենց։

Regarder qn. — deux yeux, ակնկատոյց լինել. յառնել հայել յաչ. դէպ դէպ գործել. ընդ դիմել ինձ գործել։

— la poire et le fromage, ի վերջ կոյս սեղանոյ. յետ առաքելոցք եւ ըմպելեօք զրաւորմանալոյ. ի ժամանակս պաղանդեր մատուցանելոյ. առաքիրոջն ոմն վերադիտողաց. ընդ ոմանս ոչ ընդունելոց։

Être — deux vins, միրգ յարբեցութիւն լինել. կեռ իմն արբենալ. իրը գինովութիւն։

Nager — deux eaux, լողալ ընդ միանամիցք ջուրց. 3. գնալ ճարտարութեամբ ի մէջ երկուց կարծեաց. դիւր առնոյ ընդունելոյ. իրենց ընդունելութեան։

— deux soleils, յերկից արեգական միութեան ցմուտս. կնկել ոտքերուն գոնեմոյտ։

— chien et loup, ընդ արշալոյս. ալրոյր ալրոյ. առաւօտուն կենդանիներ։

— autres, յայլոց միջի. յոգոց. հանդերձ այլովք. հետինների մարտ. ոտիկներուն դիրքերս։

Entre-bâiller, -ից-ք-ալ. ն. թերաքամ եւ կիսաբաց առնել. իրը ալրած։

Entre-baiser (s'). -ից-ք-գործ. ք. համբուրել զմիմեանս իրենց։

Entre-battre (s'), -ից-ք-գործ. ք. հարկանել զմիմեանս. դիւրին դիւրինի ծեծել։

Entre-blesser(s'), -ից-ք-գործ. ք. խոցոտել զմիմեանս. դիւր դիւրինի իրարու ծեծել։

Entrechat, -ից-ք. ար. խաչաձեւ կաքաւք ոտից. իրարու այսելորընջ հաւքերի դիւրին իրարու կերկերել։

Entre-choquer (s'), -ից-ք-գործ. ք. ընդհարկանել. պատահել միմեանց. 3. հանգակել. կռուել ընդ միմեանս. առաքիրոջ. ընդհարկել։

Entre-colonne, -ից. ան. ի. պատ ի միջ։

Entre-collonnement, -ից. ան. ի. պատ ի միջ։

Entrecouper, -ից-ք-ել. ն. ի բաժինս բաժինս կատրել. ընդ միջ հատանել. իրարու իրարու դիրքերս։

Entre-croiser (s'), -ից-ք-գործ. ք. հատանել

ի · լիով · բոլանդակ · սպառ-
սպառ · ինչպէս · պա-
պէ-պէսին ։

Entité, «ինդիթէ, էյ · էութիւն · է · էակութիւն · գոյ-
թիւն · գէվ-գէվէրէ ։

Entoiler, «ինդուալէ, ն · պնդել, հաստատել զպղնա-
գործս ի վերայ կաուղայ · 2 · մածուցանել ի վերայ կաուղ-
ի-պիսիլ · ալիքն · պէտ պէ-
պէ · 3 · պեղ է-գէրիսի է-
ետէլիբրմէ ։

Entomologie, «ինդօմօլօժի, էյ · միջատաբանութիւն · է-լմ
հէվմի ։

Entonnement, «ինդոնման, ար · արկանելն ի տակառ · ֆէ-
էլէյ-ա պօլօքրմ ։

Entonner, «ինդօնէ, ն · ար-
կանել (գինի) ի տակառ · 2 · ակամանել զնուագն · 3 · երգել · ֆէ-
էլէյ-ֆօրմէ · 2 · ճոխ-ճոխ պղ-
լամէ · 3 · լաւ երգել · օֆօ-մէ ։

Entonnoir, «ինդօնուար, ար · ձագար · խուն ։

Entorse, «ինդօրս, էյ · գա-
լարուկն · գէլամն · պէ-պէ-լէ ։

Donner une —, գէյուէ, գա-
լարել (զոտս) · 2 · վէ-ար ինչ հաստացանել · գէնէլ (զպա-
տիս ուրուբ) · 3 · կամակորել · խանգարել · (-յ-ուլէնը) պէ-
պէ · 2 · (ոտ-ֆօ-պօ-նէ) նօֆ-
-ան լէ-ինդրմէ · (լինդ-ուրքէ-
ն) էնօպր վէրմէ · 3 · էյրէ ճան վէրմէ · պօլմէ ։

Entortillement, «ինդօրթիյ-
լէմ-ան, ար · պատառուածն · գա-
լարուածն · գալար · 2 · խառնա-
կութիւն · շաղումն · ուրմ-
-ուրքմ · ֆան-գալ · 2 · ֆուրլուքիլքէ ։

Entortiller, «ինդօրթիյէ, ն · պատառել · գալարել · 2 · խառնակել · շաղել · ուրմէ · 3 · ֆուրմէ-ուրլ նինէ ։

Entourage, «ինդուրաժ, ար · չուրջանակի զարդ · շրջանակ, ծիր (ականց պատուականաց) · (հնչակէր նուրֆընդուէ) ինչ-
չէյնէ-ան ։

Entourer, «ինդուրէ, ն · չուրջ պատել · լինել չուրջ · ֆուրլմէ · ֆուլմէ ։

Entournure, «ինդուռնիւռ, էյ · ազեղնաձեւ հատուած անթի ի հանդերձից · բռնատ-
ֆօլ-ֆ «ինդըն-ի նիֆուրէ ֆէ-նիկ ։

Entours, «ինդուռ, ար · յ · չուրջանակի վայրք · արուար-
ձանք · 2 · մօտակայք · առ-
ընթի երակայք · նուրֆ · վէվ-
րէ · 3 · խօնդօֆուէր · պէրէ-
նէն ֆ-ուռհէլէրէ ։

Savoir bien prendre les —, ի չահ ի կիր արկանել զմոտա-
կայս · զբարեկամս ուրուբ · պէրէնի նուրֆընդը · ոտ-
նէլուրդը էյէ ֆ-ուլնմ պլմէ ։

Entr'accoler (s'), «ինդռ-
-ֆօլէ, յ · ընդգրկել զմիմեանս · պէրէպէրէնի ֆ-ոճ-ֆլէմէ ։

Entr'accuser (s'), «ինդռ-
ռ-ֆէ-ալէ, յ · ամբաստա-
նել զմիմեանս · պէրէպէրէնի
ի-ալէնը չէ-ֆլ նինէ ։

Entr'acte, «ինդռ-ֆէքտ, ար · անվրպաւս կամ խազ ի միջ
երկուց ի ատեղական ար-
րատածոց · ինչ-ինչ ֆ-ուլլ-
րընդը ուրուբ ։

Entr'aider (s'), «ինդռ-էյտէ, յ · ձեռնտու լինել միմեանց · պէրէ պէրէնի ի-ուրքէ-նինէ ։

Entrailles, «ինդռ-այլ, էյ · յ · ընդերք · փորոտիք · 2 · խորք, սիրտ երկրի · 3 · ա-
զիք · գութ · գորով · պ-ղըր-
-ան · պ-ղըր · 2 · երբ ալիս · 3 · ճահ-ճոպղէնի · բիւթ-ան ։

Entr'aimer (s'), «ինդռ-է-
մէ, յ · սիրել զմիմեանս · պէ-
րէպէրէնի «էվէլէ ։

Entraînant, ante, «ինդռ-է-
նան, «ինդռ, «ինդ · յափշտակիչ · յանկուցիչ · ձգիչ · ճէլ-
լող է-ան ։

Entraîner, «ինդռ-էնէ, ն · ձգեալ տանել · ընդ գետին քարշել · յափշտակել (գինա-
վէ-ող լէօրէ-րմէ · պ-ռէ-ի-
լէ-մէ · ճէլ-լ նինէ ։

հմուտ. 3. բարեսէր յօրինեալ. անձանձրոյ. ֆիլհմ օլոնմուշ. 2. պէյրեթ. արիֆ. 3. Էյի նոթըմըձ. պըրաը:

Bien —, անշուշտ. այո. ինքնին իսկ յայտ է. չէ-պհութիւ. հետևիւթոբ. եվՀի:

Bien — que, բայց տակայն. թէպէտև. միայն թէ. լաքին. պա— շրչի նէյ էն:

Entente, անտոնդ, էն. իմաստ. գիտաւորութիւն. միաբ. 2. ճարտարութիւն. յաջողակութիւն. կտրուականութիւն. 3. պատշաճ յօրինուած. ճարտար խառնուած. մանա. ֆիւղ. 2. հնար. հնաւն. սահմանըսի. 3. հնարիչ ինէրնիկ. հնարքի նէրնիկ. հնարքի նոթըմըձ:

Enter, անթ, ն. պատառատել. պատկինել. 2. կցել. ապաւցանել. ալըշմաթ. 3. ֆանմաթ. կէյրէրթէ. կէյրէրթէ:

Entérinement, անթէրինէմի, տր. գաւառականական հաւանութիւն, հաստատութիւն. ընդան ֆապուլ եղիմ. ֆնասրէ:

Entériner, անթէրինել, ն. վաւերական գործել. հաստատել. հաւանիլ գաւառականաբար. ընդան ֆապուլ, ֆնասրէ եղիմէ:

Entérologie, անթէրոլոժի, նէ. ընդերքագանութիւն. հատք ընդերքայ մարմնոյ. ի՛րի նոթ:

Enterrement, անթէրման, տր. յուղարկաւորութիւն. 2. թաղումն. գերեզման տալոյը. նօլի— ֆուլըրմա. 2. կիօմիք:

Enterrer, անթէրէ, ն. յուղարկել գմեռեալն. 3. թաղել. 3. թաղուցանել. գերեզման ալըշմաթ եղիմ. նօլի— ֆուլըրմաֆ. 2. կիօմիքէ. 3. կիչիկէ:

S'— (dans la province), ամկնել. ամնանալ. հրաժարիլ յաշխարհէ. ղէրէյիքէ. փոռնուփան վոր կիչիքէ:

Entêté, ée, անթէթէ, տէ.

յամառ. կամակարդոյց. վէճա. ինատիը:

Entêtement, անթէթըմի, տր. յամառասրտութիւն. ինատիլըք:

Entêter, անթէթէ, ն. հարկանել ի գլուխն. մեծապատճ գմեռան գործել. 2. գրաւել, ըմբռնել գմեռս. 3. ապուշացանել գլուխ ի ծայր գնդապետն. պալա սարմոֆ. պօշըձը գերծուփէթ. 2. ֆնէրբնէ փէշէն ֆավրամոֆ. մէյիշէն կնիֆէ. 3. ընօթըցա պօշ կնէշէրմէֆ:

S'—, ն. լինել գրաւեալ մտօք. յարել. յամառել. ֆնէրբէ փէշէն ֆավրանմոֆ. պէր չէյէ սարսըլմոֆ. ինատ կնիֆէ:

Enthousiasme, անթուզիազմ, տր. առաւածնկէն ապրեցութիւն. հիացում. եռանդութիւն. ասիւն. յոյզ. ինտահ. կէյֆ. հեյճան. ճֆնանէյնի:

Enthousiasmer, անթուզիազմէ, ն. ապշեցուցանել. գրաւել, յուզել, վառել գմեռս. կսխարդել հեյրան, ճֆնանէ կնիֆէ:

Enthousiaste, անթուզիաստ, տր. հիացեալ. մոլի. 2. երազասէր. հեյրան. ճֆնան. 2. խոյալար ինօրէն:

Enthymème, անթիմէմ, տր. հնարք. երկտող, կարճառօտ ձեռնարկութիւն. փընկըսմֆն ի՛ւ լուի՛ վէլ ճէլսոմ:

Enticher, անթիչէ, ն. ապատկանել. սկսանել գիտել. ճնամել. պօշալմայա պօշըլմոֆ. պօշմոֆ:

S'—, ն. չապտխել. ճոպտուել. (ֆնէնա խօյլօբա) պօշըլմոֆ:

Entier, ière, անթիէ, էէ. ամբ. ողջ. ամբողջ. բովանդակ. 2. յառաջ. 3. (մի) մասնակատարած. արձ. ընդհան. պիտ. 2. ինատը. 3. այլընչ (սի):

En son —, ողջ բովանդակ. արպէս եւ էրն. յառաջիանալ վիճակի. ֆնէնմէն. նասըլ էյի էրթայ:

En —, ողջապն. լիով. պիտիէն:

Entièrement, անթիէմըմի,

գգածեալ. զօշ—լմ—ալ. զօ—լմ—ել. ին ի՛նչել.

Entaille, —ի՛թ—յլ, ին. քանդակ. փորուած. 2. ձեղքուած. պատառուած. կտրած. օյմ. ի՛նչին. 2. Եզրին. ի՛նչ.

Entailler, —ի՛թ—յլ՛ել, ն. փորել. քանդակել. կտրել. 2. ագուցանել. օյմաք. ի՛նչել. 2. ի՛նչին.

Entaillure, ս. Entaille.

Entame, —ի՛թ—մ, ին. առաջին պատառ, հատուած հացի. ի՛նչին իլ ի՛նչել.

Entamer, —ի՛թ—մ՛ել, ն. ցտել. կէղեքել. 2. բառնալ մասն ինչ. հատանել զառաջին մասն. 3. սկսանել. ըզգմաք. ա՛զդըմաք. 2. պէր ի՛նչ—ալ՛ել իլ ի՛նչ—ը—ը ի՛նչել. 3. զ—ը—ել՛ել — qn., գրաւել զոք. ձեռնամուխ լինել. տալ գործել ընդդէմ իւրոց պարտուց, ընդդէմ իւրոց մտաց. ը—ալ ի՛նչ. ել ա՛զդըմաք. զդրա—ն, ը—ի՛նչ—ին ի՛նչ—ը ալ՛ել ի՛նչ.

— la réputation de qn., աղարտել զանուն, զպատիւ ուրուք. պէր—ին ը—ը ը—ը ի՛նչել.

Entamure, —ի՛թ—ի՛, ին. կէղեքած. 2. առաջին չերտ հացի. հատած. ը—ը. ի՛նչ. 2. ի՛նչ—ին իլ ի՛նչել. ի՛նչ—ը—ը.

En tant que, —ի զ—ի ին. չ. որչափ եւ. որպէս. ինչ ի՛նչ. ի՛նչ.

Entassement, —ի՛թ—ը՛մ, ս. կոյտ. խուռն. ընդհ—կոյտ. ի՛նչ—ը. ի՛նչ.

Entasser, —ի՛թ—ի, ն. կուտակ. դիզանել. ի՛նչել.

Ente, —ի՛թ, ին. պատուաստ. 2. պատուաստանի. 3. տունկ պատուաստեալ. —ի. 2. —ալ ի՛նչ. 3. —ը՛լանի՛ել ի՛նչ.

Entement, —ի՛թ՛մ, ս. պատուաստանի. —ը՛լ՛մ.

Entendement, —ի՛թ—ի՛ը՛մ, ս. իմացուածք. միտք. 2. ընդունակութիւն. իմաստութիւն. ի՛նչ՛մ. ա՛ի՛. 3. ի՛ը—ի՛ն. ի՛նչ.

Entendeur, —ի՛թ—ի՛ը՛, ս. իմաստուն. միտքի. զգօն. ա՛ը—ան. ը՛նդ՛ի՛.

Entendre, —ի՛թ—ի՛ը՛, ն. իմանալ. 2. լսել. ունկն դնել. անսալ. 3. գիտել. տեղեակ լինել. 4. համարել. կարծել. 5. ունել ի մտի. կամել. 6. հաւանիլ. միաբանել. 7. պահանջել. ա՛ը—մաք. 2. ի՛ը՛ի՛մ+. պ՛ի՛ը՛մ+. 3. պ՛ի՛մ+. 4. ի՛ը՛—ը ի՛մ+. 5. ի՛ի՛մ+. ը՛ը՛մ—ի՛մ+. 6. ը—ը ը՛մ+. 7. ի՛ը՛—ը ի՛մ+. Il n'entend pas de cette oreille-là, չկամիլ լսել. ի՛ի՛մ՛ը՛ի՛ը ա—ը՛մ+. ի՛ի՛մ+ ի՛ի՛մ՛ի՛մ+.

— finesse, malice à qc., ի չար միտս իմանալ. չարաչար մեկնել. ֆ՛ի՛—ա ա՛ն—ը ի՛ը՛մ+.

Ne pas — malice à qc., առնել կամ ասել ինչ առանց չար դիտաւորութեան. ֆ՛ի՛—ա ֆ՛ի՛ը ի՛ի՛ ի՛ի՛մ+. պ՛ի՛մ+.

Ne rien — à qc., չունել առակ. անպատճառ լինել. ի՛ի՛—ի՛ի՛ի՛մ+. ֆ—ը՛ը՛ի՛ի՛ ը՛ի՛մ+.

A l'—, ըստ նորա բանից. ի՛ի՛ ի՛ի՛ ի՛ի՛ի՛մ. ի՛—ա պ՛ի՛ի՛ը՛ի՛+. S'—, յ. իմանալ զիմեանս. լսել զանս միմեանց. 2. լսելի լինել. 3. իմացեալ լինել. լինել իմանալի. 4. գիտել. տեղեակ լինել. 5. միաբանել. պ՛ը՛ի՛ը՛ի՛ի՛ի

Ensanglanter, -յ-ալլ-ղ-ել. ն. յարեան ասանկ. ծա-ծաւել յարիւն յապաժոյժ. ֆան- գա-լ-ընդմ-ել:

Enseigne, -յ-ելիք. ից. նշան. նշանակ. 2. դրօշ. 3. պարգմանակ. վարդ ապամանդեայ. 4. պաշտօն դրօշակրի. 5. նշան կրպակաց. նիշան. 2. գ-յբ-ել. 3. լ-ելի-ի. փ-ելիցեր լի-լ. 4. գ-յբ-ելի-ուլել. 5. փ-ել-ել-ան, լօփ-անգա նիշանը: —, ար. դրօշակիր. գ-յբ-ելի-ել:

Enseignement, -յ-ելիք-ըմ-յ, ար. ուսում. ուսուցանելը. 2. պատուէր. ի-լ-ի. ե-յբ-ել-իչ. 3. ի-ի-գ-իմ:

Enseignements, ար. յ. վկայաւորութիւնք. մատրհակք. ի-գ-ի. օ-ն-ե-գ:

Enseigner, -յ-ելել, ն. ուսուցանել. աշակերտել. կրթել. 2. յուցանել. նշանակել. ե-յբ-ելի-ել. ի-լ-ի, ի-ելցուիլ ե-ի-ել. 2. յե-ի-ել-ել:

Ensellé, ée, -յ-ել-ել, -ած. խորանիստ, խորադամակ (ձի). 2. խորամէջ (նաւ). գիլի ե-ել-ել (-ի). 3. օրի-ոը ը-ե-որ (ւերկ):

Ensemble, -յ-ոլը, մ. ի միասին. գերագոյն:
—, ար. բոլորգական. բոլորագակաւորութիւն. գ-ի-ել-ել. ի-օ-որ:

Ensemencement, -յ-ընդ-յ-ըմ-յ, ար. սերմանելն. ե-ի-ել:

Ensemencer, -յ-ընդ-յ-ել, ն. սերմանել. ե-ի-ել:

Enserrer, -յ-ե-ել, ն. սեղմել. փակել. ընդգոգնաւոր ունել. 2. դնել ի ձեռագրատանկոց. իլինաք օրմէ. իլիմել, իհոլ-ե ելիք. 3. ֆիլտանը ըորը մահճ-որ իրէրք ֆօրմէ:

Ensevelir, -յ-ընդվընել-ել, ն. դիապատել. պատել պատուական. 2. ծածկել. սեղմել. ի-ել-ել. 2. ի-ոմել:
S'—, յ. ծածկել. սեղմել. մեռանալ. ինքնաքէ. ընթիլիլ:

Ensevelissement, -յ-ընդվընել-ըմ-յ, ար. դիապատութիւն. 2. ծածկումն. գերեզման. 2. ի-ոմն:

Ensevelisseur, euse, -յ-ընդվընել-ե-ո, ե-որ, ար. եւ ից. դիապատիկ. գերեզմանի-ի:

Ensifère, -յ-իֆե-, -ած. սուսերակիր. ֆընդ-ել:

Ensorceler, -յ-օ-ընել, ն. կախարդել. հմայել. 2. յիմարեցուցանել սիրով. գի-յի-ե-ի. 2. ծ-ին-ան իլինել:

Ensorceleur, euse, -յ-օ-ընե-ո, ե-որ. ար. եւ ից. կախարդիչ. դիւթ. գի-յի-ի-ո. ի-որ գ-ոյցը:

Ensorcellement, -յ-օ-ել-ըմ-յ, ար. դիւթութիւն. կախարդանք. 2. յիմարութիւն սիրոյ. ատրփանք. գի-յի-. գի-յի-ել-ե. 2. -ել. ծ-ֆինա-ան-ա:

Ensoufrer, -յ-ա-ֆ-ե, ն. օծանել ծծմբով. փ-փ-րի-ել-ե:

Ensouple, -յ-ա-ֆլը, ից:

Ensuble, -յ-ի-գլը, ից. ա-ր ա-ա-յ-անակաց. ը-ել-ե ի-վ-ե-ի-ը-ո ա-ել-ին:

Ensuite, -յ-ի-ի-ը, գ. ապա. յետ այնորիկ. օ-ն-ը. օ-ո-ան օ-ն-ը:

Ensuivant, ante, -յ-ի-ի-վ-յ, -ից, -ած. յաջորդ. որ գինի գայցէ. ար-ը-ան իլ-ել. -ֆիլ:

Ensuivre (s'), ս'-յ-ի-ի-վ-ը, յ. գինի, գ-ել-ա գալ. 2. բռնել. ծ-ան-ել. յա-ալ գալ. ար-ը-ան իլ-ել-ե. 2. ը-ի-ն. իլիրի իլ-ել-ե. ի-ր-ի-ի-ի-ա ին-ե-ե. լ-ը-ը իլ-ել-ե:

Entablement, -յ-ի-գլ-ը-ըմ-յ, ար. դարաւանդ կամ ցցուածալ մասն արմոց ընդ քառաւ. 2. խոյակ սեանց. փ-վ-ր-ը ա-ը-ե -լ-ը-ը-ե-ի-ե -ի-ո-ի-ր-ի-ի, ը-ի-ն-ը. 2. ի-ր-ե գ-ը-լ-ը-ը-ը:

Entaché, ée, -յ-ի-ել, -ած. ապականեալ. արատաւոր.

ցուցանել զաւառս ա-նուոց ընդ միմեանսին. 2. կապել զանիւն ի գառ ի թիափ վայրի. 3. գառաջին ակօսն պատառաձել. ինէերէլէյին փոր-ձուէլտըճէլէրմէ. 2. ինէերէ-լէյէ էօֆ—չըտ գաշլամաք. 3. ինչ օլ—չըտ, ինչ եվէյէ ալմաք։

—, ն. կապել. գագաթել. զանձն ի չափս ունել. կերի փոխրմաք. լէէթլմէ. ինէյէն իւ—րմաք։

Enrayure, ան—էյ—ը, էք. անուանակալ. չղմէայ կապելոյ զանիւն. էօֆ—չը ինէերէլէյի գաշլամաք. չէնէյը։

Enrégimenter, ան—էժէման-թէ, ն. գունդ կազմել. ի գունդ խառնել. ալշ էօֆմաք. ալշ—մըշ ընմաք։

Enregistrement, ան—ժիսթր—ըմ—ման, ար. արձանագրու-թիւն. արձանագիր. 2. վկայ-ութիւն վասն արձանագրի. եվէնիկէր ճշդ—մէ ընմէ. 2. ճշդ—մէ օլ—նըշ—ը—նա չէհմէրլիյէ։

Enregistrer, ան—ժիսթր—ը, ն. արձանագրել. ի մատենի հարկանել. եվէնիկէր ինէյէ-մէ. ճշդ—մէ ընմէ։

Enrhumer, ան—իւմ—մէ, ն. ախտացուցանել. հարբխու. չէ—ուէ—մ ընմէ։

S'—, յ. ախտանալ զհարբուխս. նէզլէյէ օլմաք։

Enrichir, ան—իչ—իւ, ն. մե-ծացուցանել. ընչաւէտ գոր-ծել. 2. պատճառել. չէնկին-լէնմէ. 2. փօխրմաք։

S'—, յ. մեծանալ. ընչաւէտ լինել. 2. զարդարել. բար-գաւաճել. չէնկինլէնմէ. 2. ինէրճէյէլ դառնմաք։

Enrichissement, ան—իչ—ըմ—ման, ար. առատութիւն. մեծատուն առաւելութիւն. պէրճաւէլիւն. զարդարանք. ինկին. գօլլուք. ինէրճէյէլ ինկինէյէն։

Enrôlement, ան—օլ—ման, ար. զինուորագրութիւն. զինու-րէցուցանելն. զինուորիլն. 2. ցանկ, համար գրելոյ ի զինուորութիւն. ասէիր խոչ-մա. ինկրիչէ ասէիր. 2. ասէիր խաղալտըրըն խոսիւնէ։

Enrôler, ան—օլ, ն. գրել զինուոր. զինուորէցուցանել. խառնել զոր ի համար զօ-րաց. ասէիր խալմաք։

S'—, յ. զինուորել. մտանել ի զինուորութիւն. 2. մտանել յընկերութիւն. անգամ լի-նել. ասէիր խալըմաք. 2. ալէ չէոէնիւ կէրմէ. ալա օլմաք։

Enrouement, ան—ուա—ման, ար. կերկերելն կոկորդի. պո-ղալը ինա—նըշը։

Enrouer, ան—ուա—է, ն. ասել կերկերել կոկորդի. ինէ-կինի պօղմաք։ [նա—ըմաք։

S'—, յ. կերկերել. ինէ-մէ պօ-ժանգատել. 2. տժարդի գոր-ծել. ֆալանգըրմաք. 2. խօչ-նա ընմաք։

Enrouiller, ան—ուա—յէ, ն. ժանգատել. 2. տժարդի գոր-ծել. ֆալանգըրմաք. 2. խօչ-նա ընմաք։

Enroulement, ան—ուալ—ման, ար. պատատուն. գալարութիւն. ասրըմ. ասրմա. ալ—ոմ։

Enrouler, ան—ուալ, ն. գա-լարել. պատատել. ասրմաք։

Ensablement, ան—ալ—ըմ—ման, ար. կոյտ աւազոյ. ֆօ—ղ—ըզ—ը։

Ensabler, ան—ալ, ն. խրել զնաւն յաւազուտս. 2. ծածկել աւազով. կէմին ֆօ—ղ ինա—էրինէ օն—ըրմաք. 2. ֆօ—ղ ալ ինա—նէ—ն ֆօֆմաք։

Ensacher, ան—ալ, ն. պա-կանել ի թաղարն, ի քսակն. չուալ, ինէյէ ֆօրմաք։

Ensaisiner, ան—իզ—ինէ, ն. ծանուցանել աւատատուն գունել իւր կերկիրն ի վար-ձու յաւատատուէ. 2. մաս-ծանել զոր ի ժառանգաւ-թիւն կալուածոց. հատուա-ռել ի ժառանգութեան առաջուածոց. ֆալինէյէնէյէ ինէյ—ա ինա—նըշա—ը—նա ասել. ասրիկինէ խառնր վէրմաք. 3. ընկրէ ընմէ. ինա—նըշա-

թխւն հանել. ապնուտպոյն գործել. լաւ, լաւրէն վերջէ։

Ennui, -ւիւ-է, -ը. ձանձրոյթ. տաղտուկ. նեղութիւն. ցաւանք. սըգալ։

Ennuyant, -ւիւ-եան, -ած. ձանձիր. տաղտկալից. ցաւագործ. ճան սըգալ։

Ennuyer, -ւիւ-եր, ն. ձանձրացանել. նեղել. ցաւագործ. սըգալ վերջէ։

S'—, յ. ձանձրանալ. տաղտկալ. յափրանալ. ցաւանալ. ղեղջէ։

Ennuyeusement, -ւիւ-եալ, ած. ձանձրութիւն. ցաւանալ։

Ennuyeux, euse, -ւիւ-եալ, եալ, ած. տաղտկալից. տաղտուկ. ցաւագործ. ճան սըգալ։

Énoncer, էնոյ-է, ն. յայտնել բանիւք. ասել. ճառել. հնչել. ոեալ լեզ ղեյան էլիզ։ ոիզ։ ալէքսար էլիզ։

S'—, յ. յայտ առնել գլխաւոր. ֆէրէյնէ ղեյան էլիզ։

Énonciatif, ive, էնոյ-իաթիֆ, իվ, ած. յայտնիչ. այսն եզիչ։

Énonciation, էնոյ-իասիոյ, էթ. յայտնութիւն. յայտարարութիւն. ճառք. ասացուած. յառաջաբանութիւն. ղեյան էլիզ. գիր. ոեոյլէյիլ. ըստէր։

Enorgueillir, -իոօ-լեյլիր, ն. սմպարհաւանձնացուցանել. մեգբասըլմիզ։

Énorme, էնօրմ, ած. անհեգեգ. անչափ. տարապայմանի. գէզ ղէյէն. գիր. ոեոյլէյիլ։

Énormément, էնօրմէմ, գ. անհնարին. անչափ. հազիւ էզլասն. գէյէրլի։

Énormité, էնօրմիթէ, էթ. անհնարին մեծութիւն. անչափութիւն. յ. գժնդակութիւն. անչափ ծանրութիւն. էզրաղ ղէյէղէզ. գիր. ոեոյլէյիլ. ըստէրլէ։

Enouer, էնուէ, ն. մաքրել. յարդարել զասուբնոտ տասդնանկեալ. էզնէ գօֆառնալ լաւհայը ըզէղլէ, գէղլիզէ։

Enquérant, ante, անգերան, անդ, ած. հետաքրքիր. ընդվզրախտգ. աչալըջը։

Enquérir (s'), ս'անգերիր, յ. տեղեկանալ. յուզախըն-դիր լինել. խուզել. աչալըջմէ. օգնալըջմէ։

Enquerre, անգեր, ն.

Enquête, անգեթ, էթ. քննութիւն. յոյզ եւ խնդիր. հարցուփորձ. գէլ. աչալըջմէ։

Enquêter (s'), ս'անգեթէ, յ. տեղեկանալ. խնդրել. հարցանել. հետազօտել. 2. փոյթ ունել. հոգալ. օգնմէ. աչալըջմէ. ասհիհմէ։ 3. գոյո էղնէ։

Enquêteur, անգեթեօր, ած. քննիչ. ատուգիչ. խուզարկու. աչալըջը։

Enquinauder, անգինօտէ, ն. ֆանկարգապատա առնել. պատրել. գօղալը գէղլէ։

Enraciner, արմատել. արմատ արձակել. կիզ. գէօղնէ։

S'—, յ.

Enragé, ée, անաժէ, ած. կատաղի. մոլեգին. գօղօղնէ։

Enrageant, ante, անաժան, անդ, ած. կատաղեցուցիչ. գժնդակ. գօղօղնէ. ընկերաճաք, էրզո գէղնէ (ղէյ)։

Enrager, անաժէ, ն. կատաղել. մոլեգնել. գայրանալ. 2. տանջիլ ցաւագէ։ 3. տագնապել. տառապել. բորբոքել տենչանօք. գօղօղնէ։ 2. ապրը ղէղէղէ։ 3. ոբգլէն ղէղէղէ։ էթրէն ոբղէղէղէ։

Enrayer, անէյէր, ն. ան-

ֆե. 5. ֆուֆկնէն ֆեֆհուռա-
նչէնեմէ ուբռանքն խպիխռուընռա
նռոռռ օչնուռընռա ինչոչլօմֆ։

Être haut enjambé, լինել
բարձրասրուն. ասլուռն գու-
ֆռչլը օլմֆ։

Enjaveler, ռժռվելէ, ն.
կապել որպես գոռլըռայը ֆռռ-
ֆէն գռռլռմֆ։

Enjeu, ռժէռ, ա. արժամֆ
նգեալ ի խաղու. ռյռռնռռ
ֆօնռռլռռ ռֆլէ։

Enjoindre, ռժռռնչռռ, ն.
հրամայ առ. յանձն առ-
նել. նրբ նրնֆէ. ըռռրլռմֆ։

Enjôler, ռժօլէ, ն. ազդրել
ի բանս հրապուրանաց ար-
կանել. յինքն ձգել. օխլռ-
մֆ. նռլնռնչռռռրֆ ռլռռնռ-
մֆ. ռյռրմֆ։

Enjôleur, euse, ռժօլէօռ,
նօշ, ա. եւ էֆ. ազդրիչ. հրա-
պուրիչ. պատրիչ. շռռմգ.
ի-ռլնռֆլռռան. ռլռռպռֆռռ.
նօյռռֆռ։

Enjolivement, ռժօլիվըմէ,
ա. պանծանք. գարդա-
բանք. չիներմ. ինչիչնէռն։

Enjoliver, ռժօլիվէ, ն.
գարդարել. գեղեցկացուցա-
նել. ռօռռրմֆ. կիռչիլէնինռ։

Enjoliveur, ռժօլիվէօռ,
ա. գարդարիչ. ռօռռպռֆռռ։

Enjolivure, ռժօլիվէռռ,
էֆ. գարդ. ինչիչնէռն։

Enjoue, ée, ռժռռ, ռֆ.
գուարթ. խրախալից. չռշ։

Enjouement, ռժռռմէ,
ա. գուարթութիւն. ցնծու-
թիւն. չռշռէֆ։

Enkiridion, տ. Enchiridion.

Enlacement, ռլռռըմէ, ա.
հիւսուած. ընդելուզած.
մանուած. չաղաւին. կռչֆ.
պէրլէրէրնե կռրֆ. ռռրէլռ-
նօրյռ։

Enlacer, ռլռռ, ն. ընդե-
լուզանել. հիւսել. չաղել.
խառնել ընդ միմեանս. 2.
ըմփռնել. թևակապ ապատ
առնել. պնդել. նօրֆռ. պռ-
րէպէրնէ կռչէրֆռ. ռռրմռ.
2. տռռպռռ ռռրմռ. ինռ-
մռ. ռէրմռ։

Enlaidir, ռլէռֆռ, ն. ապէ-
զացուցանել. չէրէնչէրնէ,
—, չ. ապէզանալ. չէրէնինչէրնէ։

Enlaidissement, ռլէռինռ-
մէ, ա. ապէզացուցանելն.
ապէզութիւն. չէրէնչէրնէ.
չէրէնչէրնէ։

Enlevement, ռլէվըմէ, ա.
յափշտակութիւն. վերծանե-
ֆռմֆռ. չջռ ռռլռ ռլռռ։

Enlever, ռլէվէ, ն. հան-
բառնալ. 2. առ եւ գնաց առ-
նել. ի բաց տանել. յափշտա-
կել. 3. գարմացուցանել.
յափշտակել զմիտս. 4. հա-
նել. մաքրել (զբիծս). ինչռռրը
ֆռչէրչէրմֆ. 2. ռլէռ կիօլիռռ-
ռֆէ. ֆռմֆռֆռ. 3. հեչրռն նր-
ֆէ. 4. (լռէնչ) չէրռռրմֆ։

Enlevure, տ. Elevure.

Enlier, ռլլէռ, ն. կցել
գբարիս որմի ընդ միմեանս.
ռիչռրէն ինչլէրնինչ պէրէ պէ-
րինչ նռռֆէչլիչէրմֆ։

Enligner, ռլլիգնէ, ն. կար-
գնել տողել. կանոնել ի մի
ուղղութիւն. պէր ռէռրէռռ-
ռիռչէռ, ռիռռֆռ։

Enluminer, ռլլռմինէ, ն.
գունել. գունաւորել. 2. տալ
չռռագունել. րէռռ վէրֆէ.
ոչռլռմֆռ. 2. ֆէռռնչռռլռինռֆռ։

Enluminеur, euse, ռլլռ-
մինօռ, նօշ, ա. եւ էֆ.
գունաւորիչ. րէռռ վէրնէն։

Enluminure, ռլլռմինռռ,
էֆ. արուեստ գունաւորելոյ.
2. գունաւորութիւն. րէռռ
վէրնէնչէ. 3. վէրնչէռ րէռռ։

Ennéagone, ննէռգօն, ա.
ինն անկիւն. ֆօչռռչ ռէռռլէ։

Ennemi, ie, ննըմի, ա. եւ
էֆ. թշնամի. ռռռֆռ. հակա-
ռակորդ. պէռչռն. խռռֆռ։
—, ie, ռֆ. հակառակ. չէռռ։

Ennoblir, ռնօպլիռ, ն. ազ-
նուացուցանել. յափնուռռ-

ընդ միմեանս. կարիլաբեն տիլ-
ախէի գէրէ գէրինէ կիրմէ։
Engrener, ան-ենէ, ն. ատ-
ամունել զատօրեան ի ձագատին
ազօրեաց. 2. պատրաստել ըն-
դհակ. պատրաստ տիլէրին
անփոխինէ պօշտիմէ. 2. ին-
շեսէյնէ անփոխիմէ։
— une pompe, ծծանալ,
ի շարժուելն ածել զջրհան
նաւու. ինչ ինալտօպօնը
ըլտիմէ, էլմիմէ։
Bien —, բարեաբ ակիզքն առ-
նել. եչի պօշտանիլ կիմէ։
—, ն. խառնել առատմանց ա-
նուաց ընդ միմեանս. կարիլա-
րեն տիլախէէ գէրէ գէրինէ կիրմէ։
Engrenure, ան-ենէ-, ն.
խառնուելն առատմանց ա-
նուաց. կարէ տիլախէրինէն գէրէ
գէրինէ կիրմէ։
Engri, ան-է, ած. եմ-ակ-
պական յովսպառնուած. հա-
պէրչիէն փոփշանը։
Engrosser, ան-օ-, ն.
յպացուցանել. հապչի կիմէ։
Engrumeler (s'), ս'-ան-է-
մէլ, յ. ժածնուլ. ծանձրա-
նալ. փոքիլանմէ։
Enguenillé, ée, ան-էնէյի,
ած. ծառկնալ գրգլկօք.
ցնցոտաւոր. ֆօփ պէ-օփ-
էյէլ. իբրիչ մըրիչ բ-պօլը։
Enguichure, ան-էչ-, ն.
բերան, ծակ բերանոյ փողոյ.
պօր- պշտը պէլէյէ։
Enhardir, ան-ափ-, ն.
զօրացուցանել. յանդուգն
դարձնել. փ-վիքի, իչ-ըփ
վիրմէ. փ-ոխ կիմէ։
Տ'—, յ. քաջալերեալ առնուլ.
համարձակիլ. յանդգնիլ.
իչ-ըփ ալմէ. ճէ-արկինէն-
մէ. փ-ոխլանմէ։
Enharmonique, ան-ոնիք,
ած. գաշնակաւար, դէղգա-
զեալ չորրորդական ձայնիւք.
չորէք փօտ էլ ահկնէլէ։
Enharnachement, անհա-
նաչմէ, ա. կազմելն (զէ-
րեւար) առապազինու. առապա-
զէն. ոխըն ինափըմնը ֆօմ-
ոխ ինափըմը։
Enharnacher, անհառնաչէ,
ն. վառել զինու եւ զարդու
զէրեւարն. զարդարել առապա-
զինու. 2. զգեցուցանել հան-
դերձս անհպեղեդս եւ ծաղրա-
լից. չոխլամէ. ոխըն ինա-
փըմնը ևէչէրմէ. 2. պէս վի
մոխօրս բ-պօ ևէչէրմէ։
Énigmatique, քնիմաթիք,
ած. առակական. մթին.
պ-չէմէ. հճ-աչէ. ևէչէ։
Énigmatiquement, քնիմա-
թիքմէն, մ. առակաւ. պէ-
հճ-ով պ-օաչէ։
Énigme, քնիմ, էք. առակ.
առակածուած. պէչմէճ. հճ-աչ։
Enivrement, անիվ-մէն,
ա. արբեցուցիչ-էրէօյնօ-էք։
Enivrer, անիվ-է, ն. ար-
բեցուցանել. 2. ապչեցու-
ցանել. ապուցանել. օէրէօչ
կիմէ. փէյն վիրմէ. 3. ո-
չընը պօչմէ. ևէօչ պօյմէ։
S'— de son vin, վինով գրաւ-
եալ յիւրոց կարծեաց. փնափ
պ-յ-պինէ գ-յէկինէ օ-րօ-չմէ։
Enjambée, անժ-ոգ, էք.
քայլ. օփմ։
Enjambement, անժ-ոգմէն,
ա. կառուցած խնասակց է
ակիզքն կամ է միջոցի յաչխրդ
տողի չափով բանից. փօժ-
փինէն հէֆհօ- պէր օբրօփօ
պ-պայէդ օպէրինէն կոմիփօօրը-
օ- էօխօփ օրինօրնփօ պէինէ։
Enjamber, անժ-ոգ, ն. վա-
զել. ոստնուլ. 2. ընթանալ.
քայլել անծաւծա. լայնել
զուաս. 3. յառաչ խաղալ. ան-
ցանել. ժառանգել. 4. գրաւել.
յիւր վառարել. 5. կառուցել ի-
ժառանգ ատիքն բոլնիի է ակիզքն
կամ է միջոցի յաչխրդ տողի.
ոբնէ բառմէ. ոփմ ալմէ. 2.
փօչմէ. պէ-յէ- ոփմ ալմէ.
այոփլօրընը ալմէ. 3. ո-զան-
մէ. իկէմէ. հէչմէ. 4. էլին
ինօփրօզընօ ալմէ. չ-ոչի կի-

Engin, -ինի, ած. Հնարք. Հնարագիտութիւն. 2. բնաւնաբարձ մեքենայ, լծակ. 3. մանգղիոն. մեքենայ պատերազմի ի հնումն. 4. կազմածք որոյ. ֆիգուր. հիւնէր. 2. զօհաւոր խոչոր խօսքը ի գործածութեան ելեր. 3. ճկոյթ գնացից. 4. ավ ի-ական։

Englober, -ինկոպե, ն. ժողովել, խառնել ի մի. պէր եմիե։ պերլաւիրել։

Engloutir, -ինկլուտիր, ն. կլանել. ծախել. 2. վատնել զինչս. ի-ումիլ. ինիւտիլ։ 2. հալչիլ ինիւտիլ. ինիւտիլ։

Enguer, -ինկե, ն. օձանել, պատել սոսկնձով. ե-ել։

Engoncer, -ինկոնսե, ն. կարի ինձ բարդր լինել օձեաց հանդերձի. պատեալ պինգել գրապանաց զպարանոցն. բ-ոցն ե-ած։ ե-ել ինչ։ օլ պօ-ցնանան գօղչելը գոնգելը ։ ած։ ած։

Engorgé, ée, -ինժո-է, -ած. խցեալ. ինձ-անիլ։

Engorgement, -ինժո-ընմա, ած. խնուլն անցից. խցումն. ինել ինձանիմ. ընձանիմ։

Engorger, -ինժո-է, ն. խնուլ գանցս, գխողովակս. ինել ինձանիմ։

Engouement, -ինկու-ման, ած. հեղձնուլն. 2. յամառութիւն. գօղ-ցնել։ 3. ին-ումիլ։

Engouer, -ինկու-է, ն. հեղձուցանել. գօղմել։

S'—, յ. հեղձնուլ. 3. համկանել ի սէր. գօղ-ցնել. 2. -ած։ ած։

Engouffrer(s'), -ինկու-ֆրե, յ. յանդունդս հոսեալ ծածկել (գետոց). մոռանել ընդ խաւարչս երկրի. 2. մոռանել հոգոյ յանձուկ ինչ գայթ ակծաւ ապտակութեամբ. (ւ-ց) ինէր ալինելս գ-ինել ւ-ցն օլմոյ. 2. ր-ալինու ւ-ած-ած էլ ած-ր ինէրէ ինրմէ։

Engouler, -ինկու-լե, ն. կլանել. լափել. ե-ումիլ։

Engourdir, -ինկուրտիր, ն. ընդարմացուցանել. -ց-ել։ ած-ումիլ։

Engourdissement, -ինկուրտիսման, ած. ընդարմանալն. ի մի ած-ումն. 2. ապշութիւն. -ց-ումն. 2. ւ-ելծնելէ։

Engrais, -ինկե, ած. մարգ պարարտաթօռ (վասն եզանց). աթօռ, բուռ պարարտութիւն. 2. աղբ. պարարտութիւն. հալչէն ե-ած-ած ւ-ել. ե-ած-ած օլ-ած, ի-մ. 2. ինգրե։ ֆուլէը։

Engraissement, -ինկրե-ման, ած. պարարելն. գիրացուցանելն. 2. գիրութիւն. -ած-ինիլ։ 2. -ած-ել։

Engraisser, -ինկրե-է, ն. պարարել. 3. պարարուցանել. աղբս արկանել. 3. ազատեղել, արատել ճարպով. -ած-ել։ 2. ինգրել։ -ած-ել։ 3. ե-ալ ել ած-ել։ ել։

—, ն. գիրանալ. -ած-ել։

S'—, յ. գիրանալ. պարարտանալ. 2. ծանրանալ (հողոյ). մատղել. -ած-ել։ ած-ել։ 2. (ե-ց) գ-ինել։ — dans une affaire, բազում ինչ շահել. ել ել գ-ած ել։

Engranger, -ինկրանժե, ն. ժողովել զգործան ի չտեմարանս. գ-ալ։ ած-ել։

Engravement, -ինկրավման, ած. խրելն. խրումն ինչ. գ-ել օլ-ած։

Engraver, -ինկրավե, ն. խրել գնաւ. 2. քանդակել. փորել. ինչ ել օլ-ած։ 2. օլ-ած։

Engrêlure, -ինկրել-ած, է. կիսաւած (յասղնագործս). (ինանինել-ած) գել գել ինչ ե-ել։

Engrenage, -ինկրնաժ, ած. խառնուածն ատամանց անուաց

ֆուրանոց առլմամբ. 2. գոլ-
լմամբ. եղ առլմամբ:

Enfreindre, -ին֊եղ֊ող, ն. անցանել ըստ. լուծանել. չպահել. ընճռատել եղմամբ. ոչնչացնել:

Enfroquer, -ին֊օփ, ն. առնել կրօնաւոր. բահիդ եղմամբ:

Enfuir (s'), -ին֊եղ֊ող, յ. փախչել. 2. ծորել. կաթիլ. 3. ապահով անցանել. փախցուցանել. 4. ոչնչանալ. 5. ակամայ ձեռն ի գործ արկանել. 6. շաղեալ պատել. թաղամասեալ ծածկել. ծածկել. անհանգիստ առնել ձեռով. ընկնել եղբարց եղբայրս. 2. ընկնել եղբարց եղբայրս. 3. (ընկերութեամբ) ներել. գործակցել. 4. պօրտառնալ որբ եղբայրս. պօրտ եղեալ եղ. 5. գոլ-
լմամբ. ձեր եղ եղ. 6. առբեղմամբ. եղբայրս գործ:

Engageant, ante, -ին֊ժ֊ան, ած. յանկուցիչ. վարձ. ճաշակ:

Engagement, -ին֊ժմ֊ան, ած. խոստումն. պարտիք. յանձնառութիւն. 2. առնելի ի գրաւ. գրաւ. 3. զինուորելոյն ինքնակամ. 4. պարգեւ ինքնակամ զինուորութեան. 5. կռիւ. պատերազմ. սկիզբ վերջ. վտ. եղբարց առմամբ. 2. բարեկամ առմամբ. 3. առեղծ եղբայրս. 4. առեղծեալ պահեչէն. 5. ընդդէմ. ձեռն:

Engager, -ին֊ժ, ն. գրաւ տալ. դնել ի գրաւ. 2. հաւանեցուցանել. յորդորել. հրապարել. գրաւել զսիրտ. 3. զինուորեցուցանել. գօրաժողով առնել. 4. ասիպել. բռնագաւազել. հարկ ի վերայ դնել. 5. տալ ի ձեռս. խոստանալ. երաշխաւոր կացուցանել. բահիդ վերջ. բահիդ եղմամբ. 2. ընդունելութեամբ. եղբօր վերջ. տվաճի եղիլ. 3. առեղծ եղբայրս, փեսացեալ. 4. ներողութիւն եղիլ. 5. ընկերս ընկերի. սէգ, սիրելի վերջ:

— le combat, գրգռել, ակամայ զպատերազմ. ձեռնի դալ:

— un domestique, ծառայ ի վարձու առնել. առնուլ ծառայութեան եղբարց եղբայրս. ամբ:

— la poitrine, ծանրացուցանել, արգելուլ, ներել գկուրծս. կեղծաւորութեամբ աղբերել. եղբայրս:

S'—, յ. խոստանալ. յանձն առնուլ. երաշխաւոր լինել. 2. զինուորել. 3. ժառանգել. խոստանալ. ցուցանել զպարտականանալ ընդ պարտօք. 5. սկսանել. ձեռն ի գործ արկանել. 6. շաղեալ պատել. թաղամասեալ ծածկել. սէգ վերջ. եղբարց եղբայրս. 2. առեղծ եղբայրս. 3. (եղբարց եղբայրս) ներել. եղբարց եղբայրս. 4. պօրտառնալ որբ եղբայրս. պօրտ եղեալ եղ. 5. գոլ-
լմամբ. ձեր եղ եղ. 6. առբեղմամբ. եղբայրս գործ:

Engagiste, -ին֊ժիս֊ք, ած. պրաւառու. բահիդ:

Engainer, -ին֊ան, ն. արկանել ի պատեանս. եղբարց օգնմամբ:

Engallage, -ին֊լաժ, ած. հանգերձել, ներկանել գխաստով. մաղբալմամբ. մաղբալ օգնմամբ:

Engaller, -ին֊լ, ն. հանգերձել, ներկել, ներկանել գխաստով. մաղբալմամբ. մաղբալ օգնմամբ:

Engeance, -ին֊ան, էթ. ազգ. ցեղ. ծնունդ. օգ. նման:

Engelure, -ին֊ելառ, էթ. ցրտահարութիւն. պատուճէն ի ցրտահարէ լինելոյ. օգառ առմամբ. օգառ լուծանելոյն օգան էին:

Engendrer, -ին֊եղ֊ող, ն. ծնանել. սերել. 2. յառաջ ածել. առեղծել. առիթ լինել. պատճառմամբ. 3. էակէն ներքին. հղացող օգմամբ:

Engerber, -ին֊գեղ, ն. կապել օգայս. 3. կուտել. դաշտացք տեղին պաղլմամբ. 2. եղբարց:

Enfiler, ենֆիլէ, ն. անցուցանել ընդ ծակ (ասղան). 2. յեռուցանել (մարգարիտս). (իմիջ) ներկրել. 2. (ինձ) տիրել.
— une rue, խոտորել, մոտենել ի փողոց մը. տէր ելլել.
— un discours, երկայն բանս ոտղել. ոտքն ոտքի տալ.
— la venelle, արանալ. խոյս առնել փախչել. տիրել.

Enfin, ենֆէյ, մ. ի կատարած ամենայնի. ապա. յետոյ ուրեմն. ուրեմն. են ուրեմն.

Enflammer, ենֆլամմէ, ն. բորբոքել. վառել. լուցանել. 2. յուզել. գրգռել. տիրել. ներել. ներել. 2. ընդարձակել. խնդրել. 2. ընդարձակել. ներել. ներել. խոհրել.

Enflechures, ենֆլեշիւռ, ն. յե. յե. անդուզք չուանեայ. ներել իւ ներել.

Enfler, ենֆլէ, ն. փչել. ուռուցանել. 2. հպարտացուցանել. 3. ամբեցուցանել. կուտակեցուցանել. ներել. ներել. 2. ոռնալ. ներել. 3. ուրիշել. ընդլինել. —, ն. բարձրանալ. ուռնալ. ոտքանալ. փքալ. ներել. ոռնալ. ներել.

Enflure, ենֆլիւռ, ե. այուուն. 2. ամպարհաւանութիւն. փքանք. ներ. 2. ոռնալ.

Enfoncé, ée, ենֆօ՚նէ, ած. ընկղմեալ. գոմրել.
Yeux enfoncés, աչք կկոսկեալք, ատրեալք. ընդլանուել ներել.

Enfoncement, ենֆօ՚նսման, ա. ընկղմումն. 2. հեռաստրութիւն. խորք. յետին ծագ. յետագոյն կողմն. 3. խորացումն. կարծանումն. պոչերչում. պոիմ. 2. ներել. ներել.

Enfoncer, ենֆօ՚նսէ, ն. ընկղմել. մխել. 2. խորանակել. տապալել. փլուզանել. պոներել. ոչխել. 2. ներել. ներել.
— son chapeau, խորագոյնս իմուցանել զայրն. 2. պնդել զկոյրն. պատրաստել, միմամուխ լինել քաղաքացի. ընդունել ոչ ալոք ենդրել. 2. պոչեր ներել. ներել.
—, ն. ընկղմել. սուզանել.
S'—, ն. մխրճել. պոխել. ներել.

Enfonceur, ենֆօ՚նսօռ, ա.
— des portes ouvertes, պարծուկ. մեծաբան՝ որ պարծի ինչ յայնմ ինել իցէ բազում խափանչաց. ներ.

Enfonçure, ենֆօ՚նսիւռ, ե. խոռոչք. փորոք. խորին մասն. 2. տախտակք անկողնոյ. 3. տախտակք յատակի տախտակաց. ներ. ներ. 2. ներել խոխոնելոյք. 3. ներ ալիք. ալ.

Enforcir, ենֆօռսիռ, ն. զօրացուցանել. հզօրացոյն, ամրագոյն գործել. ներել. ներել. փոհներել.
—, ն. զօրագոյն լինել. զօրանալ. ներել. ներել.

Enfouir, ենֆուիռ, ն. թաղել. թաղուցանել ի ներքոյ երկրի. ծածկել. ներ. ներել. ներել. ներել.

Enfouissement, ենֆուիսման, ա. թաղել. ծածկելն, թաղուցանելն ընդ հողով. ներ. ներել. ներել.

Enfourcher, ենֆուռշէ, ն. երանս ածեալ հեծանիլ. ներ.

Enfourner, ենֆուռնէ, ն. ի հնոց արկանել. 2. սկիզբն առնել. ձեռնամուխ լինել.

եր՝ին՛ք։ ինչ-ո՛ւ-էն՛ին, ին՛չ-էն՛չ-ին՛ոյ ե՛ս-մ՛ք։

Endurcissement, ն՛ի՛ր-ա՛-ց՛ի՛ն-մ՛ն, ա՛ր։ խստա՛ս-տա՛ց-մ՛ն-ի՛ւն. խստա՛ս-մ՛ն-ի՛ւն. ի՛ն-ի՛ր-ի՛ն-էն։ ա՛ր-ի՛ր-ի՛ն։

Endurer, ն՛ի՛ր-ա՛-ր՛, ն. տա՛նել. ժա՛յռ ա՛ւնել. համ-բե՛ր-ել. ի՛ն-ի՛ն։ ա՛ռաջ ե՛ր՛ի՛ն-։ պա՛յման՛ի՛։

Énergie, է՛ն-ե՛ր-ժ՛ի, ին՛։ ազ-դե՛ցու-մ՛ի՛ւն. գո՛րծո՛ղու-մ՛ի՛ւն. գո՛րծո՛ւ-մ՛ի՛ւն. հա՛ստատա՛ս-մ՛ի՛ւն. ե՛ս-վ՛ե՛լ-ի՛ք. ի՛ն-ի՛ն-ի՛ր. ե՛ս-վ՛ե՛լ-ի՛ք ե՛ս-ի՛լ-ի՛ք։

Énergique, է՛ն-ե՛ր-ժ՛ի, ն՛. ազդո՛ղ. գո՛րծո՛ղ. գո՛րծո՛ն. ե՛ս-վ՛ե՛լ-ի՛ք. ի՛ն-ի՛ն-ե՛ր-ի՛ն։ ի՛ւ-ի՛ն-ի՛ն։

Énergiquement, է՛ն-ե՛ր-ժ՛ի-ե՛ր-մ՛ն, ա՛։ ազդե՛ցու-մ՛ի՛ւն-ա՛մ՛ր. գո՛րծո՛ղ ձա՛ն-ի՛ր. ե՛ս-վ՛ե՛լ-ի՛ք ի՛ւր. ի՛ն-ի՛ն-ի՛ր ի՛ւր։

Énergumène, է՛ն-ե՛ր-գ՛ու-մ՛ե՛ն, ա՛ր. ե՛ւ ի՛ն. դի՛ւա՛հար. չի՛ն-ի՛։

Énervation, է՛ն-ե՛ր-վ՛ա՛ց-ի՛ւն, ն՛. ջլա՛ծու-մ՛ի՛ւն. ա՛կա՛ռա-ցու-ցա՛ծ-ո՛ւ-թի՛ւն. ա՛կա՛ռու-մ՛ի՛ւն. ե՛ս-վ՛ե՛լ-ի՛ք ի՛ն-ի՛։

Énerver, է՛ն-ե՛ր-վ՛, ն. ջլա-ծե՛լ. հա՛ստա՛տել զջի՛լս. ա՛կա՛ռա-ցու-ցա՛ծ-ի՛ւ. մե՛ղ-ի՛լ. ա՛ն-ի՛ր-ի՛ն, ե՛ս-վ՛ե՛լ-ի՛ք ի՛ն-ի՛ն։ ի՛ն-վ՛ե՛լ-ի՛ն։

Enfaiteau, ա՛ն-ի՛ք-ո՛, ա՛ր. կղմի՛նդր գո՛գաւո՛ր. ի՛ր-ի՛ւ։

Enfaitement, ա՛ն-ի՛ք-ո՛ւ-մ՛ն, ա՛ր. տա՛խտակ կապարկա՛յ ի՛ ձա՛ծկե՛լ զկա՛տար տա՛ն-ի՛ն-ց. ա՛ր-ի՛ն-ի՛ն ի՛ն ի՛ն-ի՛ն-ի՛ն ի՛ր-ի՛ն-ի՛ն ե՛ր-ի՛ն-ի՛ն-ի՛ն։

Enfaiter, ա՛ն-ի՛ք-ե՛լ, ն. չար-կե՛լ գո՛գաւո՛ր կղմի՛նդրա՛ւ կամ կապարկա՛յ զկա՛տար տա՛ն-ի՛ն-ց. ա՛ր-ի՛ն-ի՛ն ի՛ն-ի՛ն-ի՛ն ի՛ր-ի՛ն-ի՛ն-ի՛ն ի՛ն-ի՛ն-ի՛ն-ի՛ն։

Enfance, ա՛ն-ի՛ն-ի՛, ի՛ն։ մա՛նկու-մ՛ի՛ւն. տղայո՛ւ-մ՛ի՛ւն. տա՛ս-ա՛ն-ի՛ք. չքնա՛ղ-ա՛ն-ի՛ք։

Enfant, ա՛ն-ի՛, ա՛ր. ե՛ւ ի՛ն. տղա՛յ. մա՛նուկ. 2. որդի. ծնո՛ւնդ. չքնա՛ղ. տա՛ս-ա՛ր. 2. ե՛ղ-ա՛ծ։

Enfantement, ա՛ն-ի՛ն-ծ՛ի՛ւ-մ՛ն, ա՛ր. ծնո՛ւնդ. ծնա՛նի՛լն. պա՛ղ-ա՛ծ-ա՛ր։

Enfanter, ա՛ն-ի՛ն-ի՛ր, ն. ծնա՛նել. 2. յա՛ռա՛ջ ա՛ծե՛լ. ի՛ լոյս հա՛նել. պտղաբե՛ր-ի՛ն-ի՛ն. 3. ը՛ն-ե՛ն-ի՛ր ի՛ն-ի՛ն-ի՛ն։

Enfantillage, ա՛ն-ի՛ն-ի՛ւ-ի՛-մ՛ն, ա՛ր. մա՛նկու-ա՛յ ի՛ր-ի՛ն. գա՛րծ, բա՛նք տղայո՛ւ-ց. տղայո՛ւ-մ՛ի՛ւն. չքնա՛ղ ե՛ն-ի՛ր-ի՛ն-ի՛ն. չքնա՛ղ-ի՛ն-ի՛ն։

Enfantin, ine, ա՛ն-ի՛ն-ի՛, ի՛ն, ա՛ն. տղայակա՛ն. չքնա՛ղ (ի՛ն-ի՛ն, ի՛ն-ի՛ն)։

Enfariner, ա՛ն-ի՛ն-ի՛ն, ն. ա՛լի՛ւր ցա՛նել. ի՛ն-ի՛ն-ի՛ն-ի՛ն ի՛ն-ի՛ն. ա՛ն-ի՛ն ե՛ն-ի՛ն. ա՛ն-ի՛ն ի՛ն-ի՛ն։

Être enfariné de quelque opinion, ի՛նել ա՛ն-ի՛ն-ի՛ն-ի՛ն ի՛ն-ի՛ն. ի՛նել մե՛ա՛ւ ի՛ կա՛ր-ծի՛ս ի՛ն-ի՛։ ա՛ր ի՛ն-ի՛ն-ի՛ն ի՛ն-ի՛ն-ի՛ն։

Enfer, ա՛ն-ի՛ն, ա՛ր. գ՛ժո՛խք. գե՛հե՛ն. 2. գ՛ժո՛խական. գե՛ւ-ք. ե՛ր-ի՛ն-ի՛ն-ի՛ն. 3. ի՛ն-ի՛ն-ի՛ն։

Enfermer, ա՛ն-ի՛ն-ի՛, ն. փա՛կել. գո՛ցել. չո՛ւրջ պա՛տել. 2. բռնա՛ւ-ի՛ն-ի՛ն-ի՛ն. ա՛ն-ի՛ն-ի՛ն. ե՛ն-ի՛ն-ի՛ն. ե՛ր-ի՛ն. ի՛ն-ի՛ն-ի՛ն-ի՛ն ի՛ն-ի՛ն-ի՛ն. 2. ա՛ր-ի՛ն-ի՛ն. ի՛ն-ի՛ն-ի՛ն ի՛ր-ի՛ն։

Sentir l'enfermé, հա՛ւել վա՛ռ բա՛զում ժա՛մանա՛կս փա՛կե՛ալ ձի՛ւղի՛ւ. ի՛ր-ի՛ն ե՛ն-ի՛ն-ի՛ն ե՛ն-ի՛ն-ի՛ն ե՛ն-ի՛ն-ի՛ն ե՛ն-ի՛ն-ի՛ն։

Enferrer, ա՛ն-ի՛ն-ի՛, ն. վա՛ռե՛լ. մե՛ծ. ի՛ն-ի՛ն հա՛նել. ա՛ն-ի՛ն-ի՛ն. ի՛ն-ի՛ն-ի՛ն. ի՛ն-ի՛ն-ի՛ն։

Enficeler, ա՛ն-ի՛ն-ի՛ն, ն. չո՛ւրջ կապե՛լ (գ՛ի՛պ՛ի՛ն) ժա՛ պա՛տ-ի՛ն-ա՛ւ. 2. կախե՛լ ա՛ա՛ա՛ա՛ն-ի՛ւ. ա՛ն-ի՛ն-ի՛ն-ի՛ն ի՛ն-ի՛ն-ի՛ն պա՛տ-ի՛ն-ա՛ւ. 2. ա՛ն-ի՛ն-ի՛ն ի՛ն-ի՛ն-ի՛ն ա՛ա՛ն-ի՛ն։

Enfilade, ա՛ն-ի՛ն-ի՛, ի՛ն. կա՛րգ. շա՛ր (սե՛ռե՛կա՛յ). 2. շա՛ա՛ա՛ա՛

ատամնաւոր. ժայռաւոր. տիւ տիւ. տիւլէ։

Endenter, —ենթենթէ, ն. ժայռաւոր գործել. տիւ տիւ ենթնթէ։

Endetter, —ենթէթէ, ն. ընդ պարտուօք արկանել. պօրճըս ենթնթէ։

S'—, յ. անկանել ընդ պարտուօք. պօրճըս օլմաք։

Endève, ée, —ենթեվէ. —ած. կատաղի. գժամիտ. ատամնակ. վէս. խռչակ. ինթըս. ինաձիշ։

Endéver, —ենթեվէ, ը. գայրանալ. կատաղել. պայթիլ ի բարկութենէ. գոռգոռալ։

Endiablé, ée, —ենթիապլէ, —ած. մոլեգին. դիւագին. դիւական. գոռգոռալ. չէյլանի։ —, ée, ար. եւ ած. այսակիր. դիւահար. ճինլի։

Endiabler, —ենթիապլէ, ը. դիւագնել. կատաղել. գոռգոռալ. գըչմաք։

Endimancher (s'), ս'—ենթիմանչէ, յ. ազանել հանդերձ ուօնական. պճնել գգեստուր. էօրխոս գոռալ։ ինչ-նէդ գոռալմաք։

Endive, —ենթիվ, էթ. եղերդակ. հինենոյ։

Endoctriner, —ենթօգթրինէ, ն. վարդապետել. սեղեկացուցանել. էօյրէնթէ։

Endolori, ie, —ենթօլըրի, —ած. ցաւագին. —ըրէնը։

Endommager, —ենթոմմաժէ, ն. վնասել. ջոբար վէրմէ։

Endormeur, —ենթօրմէօր, ար. խաբեպայ. ոդորիչ. հինէրմօզ. խոլիթլաճի։

Endormir, —ենթօրմիր, ն. ննջեցուցանել. 2. թմրեցուցանել. 3. պառկել. թաթիւեցուցանել. —յոմիթաք։ 2. —յոմըշըմաք. 3. —ը գոմիթաք. —վընըշըմաք։

S'—, յ. հերհալ. ի քուն մտանել. 2. թմրիլ. —յոմըշմաք։ 2. —յոմըշմաք։

Endormissement, —ենթօրմիսսըման, ար. քուն. 2. թմրութիւն. —յոմա. 3. —յոմըշմա։

Endosse, —ենթոս, էթ. բեռն. ծանրութիւն. աչխատութիւն. էթ—. —ըշըլէթ. ջհմիթլի։

Endossement, —ենթոսմա, ար. գարձուցանելն, ատանգելն յայլ ոք զինթոյ գիր. ճիրօ։

Endosser, —ենթոս, ն. քսա անձին առնուլ. քսաանձնել. զանձամբ արկանել. 2. ծանրաբեռնել. (գործ գժատրին) գնել ի վերայ ուրուք. 3. յայլ ոք գարձուցանել կամ աւանդել զինթոյ գիրն։ 4. տալ ընկալագիր ցպարտապանն. —ըրըձա —ըմաք. իչչինմէ. 3. ի—ըրնէ էնթոլըմէ. (ըշհմիթլի էլ) հեվըմ էնթոլ. 3. ճիրօ էնթոլ. 4. գոբճըլոյթոս ի—ըշըշ վերթոլ։

Endosseur, —ենթոսիօր, ար. որ գարձուցանէ, աւանդէ զինթոյ գիր. ճիրօ էոճն։

Endroit, —ենթրուա, ար. տեղի. կողմն. 2. երեսք կուսաղ. էնէր. ի—ըմէ. 3. ի—ըրնէ ըն էնէ—ը։

Enduire, —ենթիր, ն. ծեփել. —ըլմաք։ [—ըմա։

Enduit, —ենթի, ար. ծեփ.

Endurant, ante, —ենթիրան, —ի, —ած. համբերող. —պըրլը. ինհամիճ—ը էոճն։

Endurcir, —ենթիրճիր, ն. կարծրացուցանել. խստացուցանել. 2. զօրացուցանել. 3. ընդդիմացանել ընդ գժուարինս. պնդակամիլ յարդարել. էնթինթիմ. 2. ի—ինթինէնթիրմէ. 3. կամակոր լինել։ S'—, յ. կարծրանալ. 3. խստանալ. անգթալ լինել. 3. ընդդիմանել ընդ խիստս. 4. յամառել. խստանալ (ի չարիս). էնթինէնթ. —երինէնթ. 2. ինթինէնթ. 3. վինինէ էնթինէնթ. 4. ինթ

Encombre, -ենթօղ-ը, ար· արգել· Խոչ։

Encombrement, -ենթօղ-ը-մունդ, ար· խափանելի զձանապարհ· խոչ· խափան· Խոչ-ընդ-ընմա· Խոչ ընդ-ընմա-նելիք։

Encombrer, -ենթօղ-ել, ն· խափանել· փակել զձանապարհն· ինչ կրնիւ· Խոչ-ընդ-ընմել։

Encontre, -ենթօղ-ը, À l'—, ընդդէմ· հակառակ· ընդ-ուէր։

Encorbellement, -ենթօ-պէլ-ը-մունդ, ար· պատշգամ· տէղ-ուէր ելեփ-ուել պիլոր։

Encore, -ենթօ-ր, գ· առաջին· գեռ· 2· գարձեալ· եւ եւս· 3· գէթ· գոհ· 2· Խնդրար· գ-ուրի· 3· գ-ուրե։ — que, չի· թէպէտեւ· ընդ-ուէր։

Encorné, ée, -ենթօ-ուած, ած· եղջերաւոր· գ-ոյնաղլուխ։

Encouragеant, ante, -ենթօ-ուրաժ-ող, -ուղ, ած· քաջայաքրիչ· Խ-ուրե· Վերչնիչ։

Encouragement, -ենթօ-ուրաժմունդ, ար· քաջալերութիւն· խրատ· խոյսք· քաջալերութիւն· Խ-ուրե, ղ-ոյսերի Վերչիչ։

Encourager, -ենթօ-ուրաժել, ն· քաջալերել· խրախուսել· Խ-ուրե, ղ-ոյսերի Վերչիլ։

Encourir, -ենթօ-ուրիր, ն· անկանիլ ընդ (պատժոյ)· յանձն ձգել· օգ-ուրուիլ· Ենթ-ուիցիւր օլնիլ։

Encourtiner, -ենթօ-ուրթին-ել, ն· վարագուրել· պատել, փակել վարագուրօք· 2· պատել որմով· Վերջն Վերնե։ 2· Խոյր-ընդ-ընմ Վերլր Վերնե։

Encrasser, -ենթօ-ասէ, ն· աքսուել· աղտոտիլ· Վերվերնէ։ Գ-ասէ· գ-ոյսոտլնիլ։

S'—, ն· ազտոտանալ· 2· վատնիարիլ· ապականել· յանարգութիւն իջնանել· Վերվերնէ։ 2· ֆիզ-ուլնիլ· գ-ոզ-ուլնիլ· ե-ուլնիլ։

Encre, -ենթ-ը, Է· թանաքն· սեւակ· սեւադեղ· գ-ուրե։ — rouge, կարմրադեղ· Վերմրեւ գ-ուրե։ C'est la bouteille à l'—, կարի խակ մէնի է· Վեր գ-ուրելը· -ոյզր օլ-ուրել պէր վեր։

Encrer, -ենթ-ել, ն· օծանել սեւակաւ· մուր հարկանել· (ի-ուզ-ուելոյ) գ-ուրե։

Encrier, -ենթ-էր, ար· կապտոր· Հօթ։

Encroué, -ենթ-ու-ե, ած· (ծաս) անկեալ ի վերայ ոյլոյ ծառոյ եւ շաղկալ ընդ ասոս նորա· Վեր-ենլ-էր։ Վեր-ենլ-էրե։ Գ-ուրե ի-ուրենէ գ-ուլնէ վ-ուրլուն (ոզ-ոյ)։

Encrouter, -ենթ-ու-ուր, ն· ծեփել գորմ շաղախով· գ-ուլ-ուրը ղ-ուր-ուլ-ը ուրլուն։

Encuirasser (s'), ս'-ենթ-ը-ու-ե, ն· կարի յոյժ պատեզանալ· կարծրանալ, ի-ուր-ձրանալ պատոյ մարմնոյն, գչնաւոն· ը-ոյն Վերլնիչ։ Վերվերնէ Վեր-ենլնէ· ր-ու-ոզնէ, ընկնէն ի-ուրենէ գ-ոնը Վեր օ-ը-ուր։

Encuver, -ենթ-վ, ն· արկանել ի տաչան-ենկնէ գ-ուրե։

Encyclique, -ոնթ-ենլ, ած· (ի-ուզ) շրջաբերական· ի-ուր։

Encyclopédie, -ոնթ-ենլ-ոբ-էթ, ած· բովանդակութիւն համարէն ուսմանց· Վ-ուրի-էն Վերվերնէ· Վեր-ենլ-էրե ի-ու-ր։

Encyclopédique, -ոնթ-ենլ-ոբ-ենէ, ած· համարէն գիտութիւեանց· Վ-ուրի-էն Վերվերնէ Վ-ուրե-ենլ-էն։

Encyclopédiste, -ոնթ-ենլ-ոբ-ու-ր, ար· մանուագ իր համարէն ուսմանց· Վ-ուրի-էն Վերվերնէ Վ-ուրե-ենլ-էն։ [gone.

Endécagone, ր· Hendéca-

Endémique, -ոնթ-ե-մ-ենէ, ած· ազգային· տահմնային· բնակ· Վեր Վենլ-էրն ի-ուրե· Ի-ուրենէ։

Endenté, ée, -ոնթ-ոնթ-ե, ած·

S'—, ն. պատառաքաղ, չաղել առից ի պախուցս. 2. չաղել, լծամեաւել ի գործ ինչ գժուարին. «ինքն այդպէս եռալըդըն էիմնե առըլմաք. 2. վէր գնալ եւ գոլմաք, պռալմաք։

Enchevêtrure, —ելըվէրդուռ, էի. հեծանաձգաւթիվնք չուրջ գձիահանիս. 2. վերք առից ձիոց ի չաղելոյ ի պախուցն. ծոք եռալ պռալըռնեան վերջի ընդբնդըմոք ըզբէլըր. 2. «ինքն այդպէս եռալըդնա առըլըզելըդան ելան եռալ։

Enchiffrené, ée, —ելէֆըրէ, ած. խցեալ ունգամբք. ախտացեալ զհարբաւթիւնէ. էհաման պռալնա ընբէնելէ։

Enchiffrenement, —ելէֆրենմէ, ար. խցումն ունգացդ. էհ. ելնալ գնգամեան զառար եռնէն պռալ ընբէնելէլը։

Enchiridion, —ելէրիտիոն, ար. մատենիկ. մատեան փոքրիկ. էլիռաճէլ։

Enchymose, ֊ Ecchymose.

Enclave, —ելէվ, էի. սահման. երկիր. վիճակ. նահանջ ընդէնէ. —ելըր։

Enclavement, —ելէվմէն, ար. խառնելն (զերկիր ինչ յայլ երկիր). յաւելուած. (պէր պէլէի առլը պէլ) ընդնա. ընդնէզ. պիրիլէ. արնա։

Enclaver, —ելէվէ, ն. խառնել, յաւելուլ զերկիր ինչ յայլ երկիր. 2. փակել. ի մէջ փակիլ. պէր պէլէի առլը պէլ ընդնէ. պիրիլիրէ. արնըրմէ. 2. ընդնդնէ. ընդնէզնէ ընդնդնէ։

Enclin, ine, —ելէէ, ին, ած. միտեալ. պատ եւ յօժար. հնէլ. պիրլէ։

Encloître, —ելէնարէ, ն. փակել ի վանս. զբաւէ հանապըրա առնէ։

Enclore, —ելըր, ն. փակել. ցանկով պատել. երիտնէրը ընդնէնէ. էլի լնէրէ։

Enclos, —ելը, ար. արգելացք. ցանկ. արմատ. երիտնը լնէրիլէլ պէյնա. էլի։

Encloser, —ելըզէ, ն. միտել զբեւեռս յոտս ձիոյ ի բեւեռելն զամրական. 2. բեւեռել, խնամել զձագ բերանոյ գնդրնկեցաց. «ինը նալըր էրէն այդ ընա էրէնէր առնէ. 2. ընդնա պէլիէնի էլէվ էնը ընգնատէ. ընդնա պիրլնա։

Enclouure, —ելը—նա, էի. վերք առից ձիոց ի բեւեռելոյ խոցագոյնս զերկաթեան. 2. գժատաւթիւն. խոչ. պէրնի նալըռնա «ինը այդպէս պէլէ էրնա. 2. ել—ելնա. էրնելը։

Enclume, —ելէմ, էի. սալ. երա։

Enclumeau, } —ելէմա, ար.

Enclumot, } փոքրիկ սալ. էնա. էրնէ. եր. էրնէ։

Encoche, —ելէշ, էի. կտրած. դիտ. էնդի. էրիմի. էրիմէ. էրնէլը։

Encochement, —ելէշմէն, ար. լարելն զաղեղն. օք ընդնա։

Encocher, —ելէշէ, ն. լարել զաղեղն. օք ընդնէ։

Encoffrer, —ելէֆէ, ն. փակել. մէծերել յարկիզ. 2. ի բանս արկանել. առնէզըա գործ. 2. հագա ընդի։

Encognure, } —ելէոնիէ, ար.

Encoignure, } էի. անկիւն սրմոյ. ծիւռ էնէ։

Encollage, —ելէօլաժ, ար. օծումն սոսընձով. 2. սոսինձ. ընդնէզլըմա. 2. ընդնէզլ։

Encoller, —ելէօլէ, ն. օծանել սոսընձով. ընդնէզլ։

Encolure, —ելէօլէ, էի. գեմք. կերպարանք. 2. պատանոց (երիտասի). էնէրէ. նէզ. ելէօրէրէլ. 2. (ձի) պէլէնը։

զան · կարգ · սըբ· · վիճէրլ-ըմէ սըբ· ։

Enchaîner, ենշէնէ, ն. արկանել ի շղթայս · կապել սարեօք · 2. նուաճել, 3. արգելուլ · կապել (զձեռս) · 4. կապել · յօդել · շարեալ առողել · 5. գերել · յինքն յանկուցանել · վիճէրէլ սբմէ · վիճէրլէ դարձմէ · 2. ֆերմ, ըսբ երմէ · 3. (ինչ) պաշլամէ · 4. վիճէրլըմէ սրմէ · ըրնդէ երմէ · 5. ձիլ երմէ ։

Enchaînure, ենշէնը, էթ. շղթայանման, շղթայաւոր գործած · վիճէրլմէ էլ ։

Enchante, ենշանթէ, ած. կախարդեալ · 2. սքանչելի · զարմանագործ · գեղեցիկ · ենչէ-ենէնէ · 3. լաւըսճաթ · ֆէթ ենվէլ ։

Enchanteler, ենշանթըլէ, ն. դնել, դիզանել (գփայտս) ի վայրանաց · 2. դնել գերանս ի ներքոյ տակաւ. օգտակ. 2. ֆըլէ սրմէն իրէ սըբէ ֆօմէ · իվմէ · 2. ֆըլէ սրմէն իրէ սըբէ ֆօմէ ։

Enchantement, ենշանթըմէն, սբ. կախարդութիւն · կախարդանք · 2. զարմանք · իրք զարմանալիք · 3. զուարթութիւն · պէյէ · պէյէ-լէմէ · 2. հէյրան օլմ · ճոյնդ չկ · 3 · էնչֆէնէմէ ։

Enchanter, ենշանթէ, ն. կախարդել · 2. զարմացուցանել · զուշ ել զսրսուշ մագել · 3. զուարճացուցանել · պէյէ-լէմէ · 2. հէյրան ըմէ · 3 · էնչֆէնէմէրմէ ։

Enchanteresse, ենշանթրէս, էթ · վհուկ · չատուկ · պէյէ-ճի · ֆըբ ։

Enchanteur, ենշանթէօ, սբ. կախարդիչ · կիւս պէյէճի ։

Enchaperonner, ենշաբրօնէ, ն. ծածկել զայս պատկան թռչնոց · 2. դնել գլուխ ոգոյ ի գլուխ · աչքը ֆօղլըրը ենօղլերինի ֆափամէ · 2. էտս պօլլեսը ֆօմէ ։

Enchâsser, ենշասէ, ն. գուցանել · 2. մանծանել · պատառատառել · բերել · կնդէրմէ · ենէրմէ · (ենվէլմէր) ըմլամէ · 2. իչինի ֆօմէ · ֆոմմէ · ենմէրմէ ։

Enchâssure, ենշասը, էթ. ագուցանելն. ընդելզուածք · յեռուածք · կնդէրմէ · (ենվէլմէր) ըմլամ ։

Enchausser, ենշօսէ, ն. ծածկել յարգիս զքանչարս առ ի ապիտակացուցանել եւ կամ առ ի պատռապարել ի ցրտոյ · ենդէնէմէը պէյրաշլամիս էտօտ օտօֆան հընձ երմէ իչին սաման իլե էօրմէ ։

Enchère, ենշէ, էթ. յաուելսեան գնոց յամրգի · վէլտօտ պհմէյէ սրմըշտ ։

Folle —, խօլ առաւելութիւն գնոյ յամրգի · անհրացուցանելն զգխիս յանդգնութիւնամբ · վլտօտ պհմէյէ սրմըշտ ։

Payer la folle —, առլ վրէժս գժպրհաւթեան, զանմտութեան իւրոյ · էնէնէ էնէ-ըսէնէլէրընէն, սէբէպսըզլէրընէն ցէլէ-սըբէ լէմէմէ ։

Enchérir, ենշէրէ, ն. առաւել մատուցանել · անհրացուցանել առաւելուլ գգինս · 2. առաւելուլ գլխէ պհմէյէ սրմըշտ · 3. էնշէմէ · ուլըշմէ · —, ն. անհէ գնոց · պհմէլէնմէ ։

Enchérissement, ենշէրէմէն, սբ. առաւելատատ. անհրացրիչ գնոց յամրգի · էչխոպ վէրէն · սրմըշտէը ։

Enchevauchure, ենշըվալըմ, էթ · դնելն, յեցուցանելն ի վերայ միմեանց · (տրէնէլէրի) էտի էտմէ ֆօմ ։

Enchevêtrer, ենշըվէտրէ, ն. պատուհաս գնել ձիոյ · էտալըր ընէմէ ։

Encan, ան-ի, ա. աճուրդ. վաճառ։

Encanailler, ան-ան-այ-իլ, ն. մտնել յամբոխ խառնաղանձ կամ յանարգ ընկերութիւն. դարձնել ինքն զինքն անարգ։

S'—, ն. խօսել, չգիտել, վարել ընդ խուժանն. իջուցանել ի խօսարձս ոտից կամ ի խօսի։

Encapuchonner (s'), ան-ան-իւ-նիլ, ն. արկանել զգլխանոցն զգլխով. 2. խառնհերհեղացանել, ձիոյ գլխանան ի լանջան. պուլտիլ ինքն իւրմէ. 3. մի՛ ապաշնիր ինձ ոտանե՛ն տալդ։

Encaquer, ան-ի, ն. ապականել ի տակառակ. 2. խառնել կալ զմիմեանս. (դատաստան) ընդունիլ գօտի. խոնիթ նմին։ 2. ուրեք ուրիշին խոնիթն ընդմէջ. ընդ ոտքն տալ։

Encastelé, ան-ա-ստ-իլ, ած. ներաւարան. նուրբ սրունիւք (երիւար). ինձ ոչ-ոտիլը (ան)։

Encasteler (s'), ան-ան-ա-ստիլ, ն. կծկիլ յետին կողման ամբակի. պնդել ամբակի զգաբշապար ձիոյ. անկն ընդնեալը ևս ի պնդելոյ ամբակացն. ու ինձ-ոչ-ոտիլ ընդնեալ ոտքն ի ներքս ընդ ոտքն։

Encastrement, ան-ա-ստ-իմ, ա. ագուցանիլն. 2. կցեալ. յօդեալ. կնդրիտ. 3. Խ։

Encastrer, ան-ա-ստ-ի, ն. ագուցանել. ընդելուզանել. կնդրիտ։ կնդրել։

Encaustique, ան-օ-ստիք, է. նկարչութիւն մոմախառն ներանգօք. պալ ձեռնոցս ոչ-ոտիլ ներկիլ։

—, ած. (նկար) մոմախառն ներանգօք. պալ ձեռնոցս ոչոտիլ ներկիլ (ներկել)։

Encavement, ան-ավ-իմ, ա. գնելն ի մտանի (գետնի). (ներոդը) մալալայ ելօմ։

Encaver, ան-ավ-ի, ն. գնել ի մտանի. մալալայ ելօմ։

Encaveur, ան-ավ-օ, ա. որ գնէ ի մտանի (գետնի). (ներոդը) մալալայ ելօմ։

Enceindre, ան-ենդ-իլ, ն. շուրջ պատել. ելօնիմ։

Enceint, einte, ան-են, ենդ, ած. շուրջ պատեալ. ելօնիմ։ ելօնիմ։

Femme enceinte, կին յղի.

Enceinte, ան-ենդ, է. շրջապատ. որմած. ցանկ. արգելոցք. փայէտ. պորտ. փորոտ ելօնիմ։ ելօնիմ։

Encens, ան-ի, ա. խունկ. 2. գրաւատիք. ողջակէզ. գովութիւն. ինձ-ոչ-ոտ. 3. եղջիւր. եղջիւրի։

Encensement, ան-ան-իմ, ա. խնկարկութիւն. պատարագիս. ինձ-ոչ-ոտ վերծ։

Encenser, ան-ան-ի, ն. խնկել. արկանել խունկս. 2. ողջակէզ. փառաբանել. պատարագել. ինձ-ոչ-ոտ վերծ։ 2. եղջիւր վերծ։ ծխամատ. եղջիւրի վերծ։

Encenseur, ան-ան-իօ, ա. առաջնակարգ. ողջակէզ. եղջիւրի։

Encensoir, ան-ան-ատ, ա. բաւարան. 2. եկեղեցական իշխանութիւն. պատարագական. 3. ինձ-ոչ-ոտիլը։

Casser le nez à coups d'—, կամ **Donner de l'— par le nez**, գովել առաջնակարգ առաքեալն. խոշոր-ոտիլ-ել ելօմ։

Encéphale, ան-ե-ֆալ, ած. գլխական. գլխոյ. (որդն) որ ի գլխի կայ. պալ (ներոդը)։

Enchaînement, ան-են-իմ, ա. շար կարգի. կապ. առ-

Emprunter, ...ի-Էօյփ, ն. յանօյմ առնուլ. Էօփ-անմ ալմոփ:
Avoir un air emprunté, բանի, բանագլօսիկ, անբնական կիրպպարանք. զըօփ, Էափմ չհոգնօղ օլմոփ:
Emprunteur, euse, ...ի-Էօյփօ—, Էօզ, ար. ևւ իփ. վախառու. Էօփ-անմ ալըցը:
Empuantir, ...իբ-...ի—, ն. լնուլ, ապականել չար հոտով, ֆիզ. փօփ-իլի փալ-պօ-ըմոփ. պօ-լալ-ըմոփ. փօփ-իմոփ:
Empuantissement, ...իբ-...իփ-ըմոյ, ար. ժանապահապահութիւն. ֆիզ. փօփ-ը:
Empyrée, ...իբ-ը, ար. հրեղէն երկինք. ֆիլի-փ-լ-Էիլոփ:
Empyreumatique, ...իբ-էօմ-փիփ, ած. խառնձրապհաս. Էանըփ փօփ-լը:
Empyreume, ...իբ-էօմ, ար. հաս խառնձրապհաս. խառնձրապհամաւթիւն. Էանըփ փօփ-ոս, պոպը:
Émulateur, ...փ-լափօ—, ար. նախանձաւար. պիղիփ-փէյ ղ-յրկի Էափ. Էաղըլ ին-ինան:
Émulation, ...փ-լափօյ, իփ. նախանձաւորաւթիւն. պիղիփէյ ղ-յրկի:
Émule, ...փ-լ, ար. նախանձըպզեմ. ախոյեան. իմ-բինի. Էաւփ. Էաղըլ ին-ինան:
Émulgent, ente, ...փ-լ-յ, ...ի, ած. կմփիլ (երակ). (աօմ) արիւնատար յերկամաւնա. փանը պէօպրէյ ին-ըկի (փոմոր):
Émulsif, ive, ...փ-լ-իֆ, իվ, ած. կմփելի. կմփած-ոյ. խզաբեր. Էիլ-Էրէփ Էօչ—, Էաղը-լընըր:
Émulsion, ...փ-լ-իօյ, իփ. կմփած. աւշարակ ի հիւմոյ սերմանց. կաղին սերմանց. ին-օրմ պէօպրէյ, Էօչ—, պէ—:
Émulsionner, ...փ-լ-իփ, ն. յօրինել աւշարակի սերմանց. ին-օրմ պէ-պրէ Էափմոփ:
En, ...յ, նե. ի (քաղաքի). ի մէջ. յ(Անգլիա). 2. ի (չար միտս). յ(արտասուս). 3. ըստ. ըստ օրինակի. իբրեւ. գօրէն. փա. փէ. 2. ֆիզ (ֆիւրլ)ի. 3. ին-օրէ. ին-պէ. ին-ովրըցնմա:
— français, գաղղիերէն. ի գաղղիական. ֆրանսըզնմա:
— mourant, ի մեռանելն. Էօլփ-յէ վէփըլ:
— avant, յառաջիմանե. պաաջին-ա. ֆուլըզըցնօփա. Էօ-նէ-նօփ:
S'habiller — homme, պգե-նուլ առնայցի. Էրէփէ ըստ-ը ին-յէփ:
Agir — roi, գործել թագաւորաբար. փոփլըցիա հաբէփէլ Էինէփ:
D'— bas, ի ներքուստ. ի խառնարհ կուսէ. ալըփան. ալագփան:
—, պէր. յայնժամ. առաջ. 2. պայնմանէ. ծփան. օրփան. 2. ծփան Էօղին-իմ:
Énarrhement, տ. Arrhe.
Encablure, ...իփ-պլի-ա, իփ. հարիւր եւ քսան գրկաչափ հեռաւորաւթիւն. Էին-ը էիրի փ-ուլա Էըրփ-իլըէ:
Encadrement, ...իփ-փ-ըմոյ, ար. պատկերի շրջանակաւ. ը-Էրլ-ին-յէ փօմ:
Encadrer, ...իփ-փ-ի, ն. պատել շրջանակաւ. ը-Էրլ-ին-յէ ին-ը-Էրփէփ:
Encager, ...իփ-ոյ-ի, ն. գնել ի վանդակի. 2. բանդ արկել առնել. փ-ֆիլ-ի փօմոփ. 3. ը-ընօրանա փօմոփ:
Encaissé, ée, ...իփ-ի, ած. (գետ) անպ եւ առլեզի ափամբք. պէփ փէնօրլը (ը-յ):
Encaissement, ...իփ-ըմոյ, ար. գնելն յարկիզ. առնօրըը փօմ:
Encaisser, ...իփ-ի, ն. գնել յարկիզ. առնօրըը փօմոփ:

ապականել ժանգով, ժանգահատուցանել ամ. 3. ապանձանել թանձով. 4. ապականել զեղծուցանել. 5. կամակորել. ի չար անդր մեկնել. ընդիմրմիտ. 2. ընդիմբալ պատճառել թափ կրել. 3. ընդիմիր իւր խօսիլ. 4. ոգևմտել. ոգեղաղ եղիտել. 5. եղբ, ֆիգուռ տալ ընդիմել։

Empoisonneur, euse, ան. ագնեաց, ող, ող. եւ էիկ. դեղատու. ընդիմրիչ։

Empoissonnement, ան. ագնումն, ող. արկանել զմանրեաքամ ձկունս (ի լիճ). (ձկոյկ) ագի դալ ընդիմրիչ տեղ։

Empoissonner, ան. ագնել, ե. արկանել (յաւազան) զմանրեաքամ ձկունս. (հանգոյց) ագի դալ ընդիմրիչ տեղ։

Emporté, ée, անձն. զայրագին. կատաղի. մոլի. ընդիմրիչ. ագ. ի խօսիլն։

Emportement, անձն. զայրագնութիւն, ող. յոյզք. զայրագին ընդիմրիչ. ընդիմ. խօսք։

Emporte-pièce, անձն. ընդիմրիչ, ող. հատիչ երկաթ. գործի ի բաց կորիչ. 2. կսկծելի. եպերանաց. ոչնչիչ. 2. ընդիմհատ։

Emporter, անձն. ե. ի բաց տանել. տանել ընդիմրիւ. 3. քարշել. ձգեալ տանել. 3. փարատել, ընդել (զբիծս). 4. ածել. հատուցանել. յափշտակեալ տանել (ցասմամբ). 5. ի գլուխ հանել. յարդիւնս ածել. առատնալ. 6. կշռել ծանրագոյն, առաւելագոյն. 7. գեր ի վերոյ լինել. յաղթել. ունել առաւելութիւն. 8. ցհետ բերել. ածել ընդ իւր. ի ոչընդիմրիչ. ուրդ ներմիրիմրիչ. 2. ոչընդիմրիչ. 3. տիճ ընդիմրիչ. ընդիմրիչ. 4. տեւել ընդիմրիչ. 5. պատրաստիչ. պերճրիչ. 6. տանել ընդիմրիչ. 7. ի ոչընդիմրիչ. ընդիմ. 8. տիճ ընդիմրիչ. ընդիմրիչ։

— la pièce, ծաղր առնել անխնայ. յամրաւել անողորմն. ի ոչընդիմ ընդիմրիչ. ընդիմրիչ ընդիմրիչ։

— la balance, նախամեծար, գեր ի վերոյ լինել. ի ոչընդիմ ընդիմրիչ։

S'—, յ. գայրանալ. ընդիմ ընդիմրիչ։

Empoter, անձն. ե. դնել ի թաղարի. ոչընդիմ ընդիմ, ոչընդիմ։

Empourprer, անձն. ե. ծիրանեգոյն ներկանել. ընդիմրիչ։

Empreindre, անձն. ե. տպաւորել. դրոշմել. պատճառել. պատճառել։

Empreinte, անձն. նիւթ. տպաւորիւն. դրոշմիւն. 2. դրոշմ. պատկեր. արժանիք. պատճառ. 3. պատճառ. ի ոչընդիմրիչ։

Empressé, ée, անձն. ող. փոյթ. ժիր. կանասէր. փութկոտ. ոչընդիմրիչ. ընդիմրիչ. ընդիմրիչ։

Empressement, անձն. ող. փոյթ. եռանդն. ընդիմափութիւն. խնամք. ճարպ. պատիւ. ընդիմրիչ։

Empresser (s'), ան. ձեպել. ընդիմափել. դործել մեծաւ եռանդմամբ. ճանել մեծաւ փութով. ընդիմրիչ. ընդիմրիչ. ընդիմրիչ ընդիմրիչ։

Emprisonnement, անձն. ող. ընդիմրիչ, ող. բանտարգելութիւն. արկանել ի բանդ. կապ ընդիմ։

Emprisonner, անձն. ե. բանդարգել առնել. կապ ընդիմ։

Emprunt, անձն. ող. փոխ. յանօթի առեալ ինչ. ընդիմրիչ.

Empiéter, –ՅԷփփէ–, ն. դրաւել · ասպաճանել · յափշտակել · 2· ձեռնամուխ, ձեռներէց լինել · ընդՀէ · խոյսՀատ · խոնարհ · 2· եւ –ոնարհատ · ոչՀրէութիւն հատնել–ոյ · ոտիւք տալ ի վրայ։

Empiffrement, –ՅԷփֆ–ըմաՅ, ած · չուռայաւութիւն · գինարբուք · խնդիր խնդ։

Empiffrer, –ՅԷփֆ–է, ն. խմաղել զորովայն ուրուք · կարի յոյժ յագեցուցանել · 2· գեր եւ յոյժ գործել · ընչեր խժրծել · 2· ընչեր ընչանըրմատ։

Empilement, –ՅԷփԼըմաՅ, ած · կուտակութիւն · դիզանիւթ · էջմունք · խոր խորութիւն գօմ։

Empiler, –ՅԷփԼէ, ն · կուտակել · էջմնէ։

Empirance, –ՅԷփ–ոյ–, էթ · վնաս, ապականութիւն աղխամաղխակ վանաւաց · 3· նուազութիւն գնոց դահեկանաց · կորիանըն ոչՀրէութիւն · 2· ոչխարք եւ ուրիշ անասունք, խոտորելիք · 2· ոչխարին գերհոգ նմին։

Empire, –ՅԷփ–, ած · ճոխութիւն · իշխանութիւն · 2· կայսրութիւն · տէրութիւն · թագաւորութիւն · 3· սահմանք տէրութեան · հնփոխոնք · 3· գերվնիւն · ընդոծոհնլըծք · 3· գերհոգ։

Empirer, –ՅԷփ–է, ն · յոռացուցանել · վատթար եւս գործել · գերիրէ երմէ · ոհհ ՓՀՆոլոլիըմատ։

—, ն · յոռանալ · ՓՀՆոլոլմատ։

Empirique, –ՅԷփ–իՓ, –ած · փորձական (բժիշկ · բժշկութիւն) · ընճրիւղ · ընճրիւղեալ գոլոլը (հերձիչ, հերձիչեայ)։

—, ած · առանց բժշկի · խոհ հերձիչ։

Empirisme, –ՅԷփ–իզմ, ած · փորձական բժշկութիւն · 2· փորձականութիւն ընճրիւղեալ գոլոլը հերձիչեայ · 2· ընճրիւղեալ։

Emplacement, –ՅԷփԼ–ըմաՅ, ած · կայան · հիմն · գիր · տեղ · 2· զետեղելը · ընդՀէ · 2· երբ · 2· երբեմնիցէ։

Emplâtre, –ՅԷփԼ–ըՀ, ած · ապականի · մըրհկի։

Mettre un — à une affaire, ծածկել · առագաստել զիեբութիւնս իրաց ինչ · գերնեհոնին փոռոռըմընըը ևնլսիէ, եօրինիէ։

Emplette, –ՅԷփԼէթ, էթ · գնելը · գինք · 2· գնեալ իրք · ոռնըն ալմ · 2· ոռնըն ալը–նոն հոգոթ։

Faire — de, գնելոռնըն ալմէ։

Emplir, –ՅԷփԼի–, ն · լնուլ, ծոլոռոմատ։

S'—, ՅՀ · լի լինել · ծոլմէ։

Emploi, –ՅԷփԼո–ռ, ած · վարելն · պիտանութիւն · կիրարկութիւն · 2· պաշտօն · բարձ · ապառ · ֆոռլըհնոռ · նոնիմ · 2· հանգիստ · ֆօռի։

Employé, ée, –ՅԷփԼո–ոյէ, –ած · ի գործ արկեալ · նոնիմալ օլռնոռալ։

—, ած · պաշտօնեայ · անասուն · Իշխանըն · հանոռոգոհիպն։

Employer, –ՅԷփԼո–յէ, ն · ի կիր արկանել · վարել · 2· ի գործ վարել զոր · ֆոռլըհնոռ · 2· գերնեհոնին ֆոռլըհնոռ։

S'—, ՅՀ · զբաղել · պատապել · ֆլոռոռալ օլմէ։

Emplumer, –ՅԷփԼի–ի, ն · զարգարել փետրովք · նիոյ նլե ֆռնոնիռ։

Empocher, –ՅԷօլէ, ն · արկանել ձեռսով ի քսակ հանդերձի · ձեռնէ–նիռ։

Empoigner, –ՅԷոռ–ՅՀէ, ն · ունել բռամբ · բռնել · պինդ ունել · ֆոռնիռ · ռռոռլոռ։

Empois, –ՅԷոռ–, ած · նաշիհ · չսհ ի նայհնոյ · նէլռոֆոռ · նէլռոֆոռ ֆօլռոռ։

Empoisonnement, –ՅԷոռ–ոզնըմաՅ, ած · թունելը · 2· թմոյն · էնհէրլէփ · 3· էնհիր։

Empoisonner, –ՅԷոռ–ոզնէ, ն · թունել · դեղել · 2·

Empâter, -ելբաթ, ն. մաստիկել, մաստակաման գործել. լի առնել հայախ. 2. նկատել լծանիր, բազմամ երանգոր. 3. պարարացուցանել գհաւս հայախ. խօշլէ-խոթելոյն եմիթ. խամոր ածոլ գործելոյ եմիթ. 2. գօլոգոյացնել եմիթ. 3. բռաթելոյծ խամոր ածոլ ելթելիմիթ.

Empaumer, -ելբօմ, ն. ըմբռնել եւ այսբէն արձակել գգնդակ խաղալ մեծաւ ուժգնութեամբ. 2. կախարժել զոր. յինքն յանկուցանել գսիրտ ուրուք. իշխել կամաց ուրուք. 3. գոտանել (շանց) գնհաւս. ընօթաս խաղոյ հնչ ըլլ ելբլ ալիմիթ. 2. պլելիմիթ հելոյ եմիթ. խնիթելիմ ելնչ օյնիմիթ. 3. ելչիմի պոլմիթ.

— une affaire, la parole, քաջ վարել, ճարտար գնալ գիրս կամ գբանս ինչ. պէս մածելիմ եռթօգ ելօշլ եմի ելէլէմիթ. էյի պելմիթ.

Empêche, -ելբելչ, ած. Faire l'—, գրաւգում խիր գբաղելալ գանձն յուշանել. գելշոլելնէ ելաալմիթ.

Empêchement, -ելբելչմէ, ած. արգել. խափան. խոչ. դէն. եմելչ.

Empêcher, -ելբելչ, ն. արգելուլ. խափանել. մանի օյմիթ. S —, 3. ժուժկալել. ժուժալ. գելոմնի ելաալմիթ. գայանմիթ.

Empeigne, -ելբելնէ, էթ. երեսք մուճակաց. գոռնգոռոր ելէ-ելէ.

Empenner, -ելբէնէ, ն. փետրազարդ յօրինել գնետս օգս ելնայ ելելէմիթ.

Empereur, -ելբըրէօռ, ած. կայսր. ելքնակալ. վեհապետ.

Empesage, -ելբըշաժ, էթ. օծանելը, օծուածն նայհով. գելոմնս գելորկ. էօլ եմիթ.

Empeser, -ելբըշէ, ն. օծանել նայհով. գելոմնս գելորկ. էօլ եմիթ. — une voile, թմանալ զանազանաւս վառն խիտ գկտաւն գործելոյ. եելչելելէլ գելչելմս ելչիմ ըլլելմիթ.

Style empesé, արուեստաւխառն, բռնազբօսիկ ած. ելէլէլ էօլելնելիլ, ելոմալի ելնելիլ.

Empeseur, euse, -ելբըշէօռ, էօշ, ած. եւ էթ. օծիլ նայհով. գելոմնս գելորկ.

Empester, -ելբէսթէ, ն. ապականել (ժանաւ ախաթ). 2. հառել. ընդ ժանաւ հոտով. ժանհոտաւ առնել. (ելոմնոթոշալը) պօւլելըբմիթ. 2. ֆելոն էօգոռնիմիթ.

Empêtrer, -ելբէթրէ, ն. կապել առնակապոր. հայնեռնի այելչըշը գէօռնելելիմիթ.

Emphase, -ելֆէզ, էթ. պաճուճազարդ բանք. սեմեւելիմեալ, զօրեղ հնչիւն (բանից). ելոմոռնելիմիթ. գէօլելնելիլ. ելչէզ.

Emphatique, -ելֆէդիք, ած. պաճուճազարդ. սեմեւելիմեալ. ուժգին. ազդոյ. ելչ ֆէզլը. ելոմոռնելիլ. գէօռնելիլ.

Emphatiquement, -ելֆէդիքմէ, ած. սեմեւելիմեալ հնչմամբ. ազդոյ բանիւք. ելչէզլը. ելելելելիլ գէօզլելիլ.

Emphytéose, -ելֆիթէօզ, էթ. երկայնժամանակեայ վարձակալութիւն կալուածոց. փօշոն փօռոզ. ելնէ գէօրելիլ. ֆելոմնոն գէօռոզ գելելիմ ելիլ ելոմոռնելիլ.

Emphytéote, -ելֆիթէօզ, ած. երկայնժամանակեայ վարձակալ կալուածոց. փօշոն փօռոզ. ելնէ գէօրելիլ. ֆելոմնոն գէօռոզ գելելիմ ելիլ ելոմոռնելիլ.

Empiétement, -ելբիէթմէնմ, ած. գրաւելը. յափշտակութիւն. ձեռնդգուելմիւն. տարածուելը. ըշոլ եմիմ. եւ ելոմոռնելիմ. գելելիմ գէօռնելիլ. փօշոնոմ. ելոմոռնելիմ.

գի, ը. շահիլ. շահա կորցնել. ֆալանմոֆ. փոար ուֆարլիմոֆ։

Émonctoire, ֆոյնֆպաաաա, ֆֆ. ծակ, հանապարհ աւելորդաց մարմնոյ. վֆնճաոպա ըաղմոցդ իշխիլորդ պիլաոդ ընֆոճոֆ փեկսփերի։

Émonder, ֆոյոֆ, ն. յաաանել. քշտել զաւելորդ ասաա. պաոպոմոֆ. ըաղմոցդ պաիլաոդ ֆաաա։

Émondes, ֆոյաֆ, ֆֆ. յփ. աւելորդ ասաք. ըաղմոցդ, փֆուկնճֆ պաիլաոդ։

Émotion, ֆոփոյոյ, ֆֆ. շարժուածք. ապմուկ. յոպք. խառնվուիմն. խլրատուածք. ըֆնֆչնֆչ. պաիլանըֆիլըֆ. ֆպրֆրաղ. ֆաֆրղ հֆյճան։

Émotter, ֆոփոֆ. ն. մաֆրել զգուշդան. ըօֆրաֆ փֆուլֆրչֆ աֆֆիլոմոֆ։

Émoucher, ֆոաիֆ, ն. քշել զճանճս. ալֆֆ փօվիլոմոֆ։

Émouchet, ֆոաիֆ, ա. ատրաւ շահճեն. ֆրփֆ ալոմճաա, ըահյն։

Émouchette, ֆոաիֆփ, ֆֆ. ծածկոյմ ցանցակերպ առ ի պահել ի ճանճից զմի. ալը ալֆֆփրաֆն հըֆիչ ֆիոմ ֆիլֆն պիլֆպոֆ ֆօրլֆ։

Émouchoir, ֆոաիչաաա, ա. ճանճվան. ալֆֆփիֆ. ալֆֆփ փօվիլոյաճաիլը։

Émoudre, ֆոաիփ, ն. ատել. ֆծելել. պիլիֆոֆ։

Se battre à fer émoulu, ատաոկա մարտաել. ֆերմապզնա վիճել. ըֆրրֆի ֆլֆ, ալֆիլլֆ ֆիոմ ֆիոմֆ։

Émouleur, ֆոալֆօա, ա. ատիչ. ծծելիչ. պիլֆյոմֆ։

Émousser, ֆոաոֆ, ն. բթել. 2. ակաբաոցուցանել. ֆաւազեցուցանել. փֆօրլոմոֆ. ֆաաալլոմոֆ. 2. ֆրֆալոմոֆ. ըոյֆլֆոմոֆ։

Émousser, ֆոաոֆ, ն. մարտել. կորզել զմասնուաա. ֆօաաաֆաա ըֆրֆիլֆոֆ։

Émoustiller, ֆոաոփիլֆ, ն. ուրախ առնել. զաւարճաացուցանել. փեյֆլֆնֆրֆոֆ։

Émouvoir, ֆոավաաա, ն. շարժել. գրգռել. յուզել. յարուցանել. 2. ի գաւճաձել. փըմըլտոմոֆ. ըֆրֆրֆըֆոֆ. ըֆրֆրֆոֆ. 2. ֆիրֆոմոֆիլոֆ. ճերմակերֆ ֆրֆրֆոֆ։

Empailler, աֆֆայֆ, ն. հիւսել յարդիւ. 2. պատել, ծածկել յարդիւ. 3. լեռւ յարդիւ. առմաե ըլա ֆօրֆ. առմաե ըլա ֆօրֆոֆ. 2. առմաաա առրմոֆ. առմաե ըլա ֆօրֆոֆ. 3. առմաե ֆըֆոմոֆ, փօլփաարմոֆ։

Empailleur, euse, աֆֆայֆաաա, ֆօր, ա. ևւ ֆֆ. ար լինաւ, պատէ յարդիւ. առմաե ըլա փօլփաարաե, ֆօրֆրֆե։

Empalement, աֆֆալըմոֆ, ա. վարսաելն, հանելն ի ցից. ֆաղըֆիլայըլ։

Empaler, աֆֆալֆ, ն. վարսել ի ցից. ի ցից հանել. ֆաղըֆլմոֆ։ [ֆրըլ։

Empan, աֆֆոֆ, ա. ֆիֆզ.

Empanacher, աֆֆաաալֆ, ն. պատճուճել գարգմանապատ. ասրգաոմոֆ ֆլֆ փօնաֆիմոֆ։

Empanner, աֆֆաոֆ, ն. կապուցուցանել կամ նաւպետցուցանել զընֆիա ացս նաւուն. ֆրֆիչ փաարփաարմոֆ ֆաֆօփ ֆավալ ֆրֆրֆոֆ։

Empaqueter, աֆֆափըրֆ, ն. ծրարել. ասրմոֆ. պօլլաաֆիմոֆ։

Emparer (s'), ս'աֆֆաաֆ, յ. տիրել. գրաւել. նաւաճել. ըաոֆ, ֆրֆիզ ֆրֆոֆ. ալմոֆ։

Empâtement, աֆֆափըմոֆ, ա. մարսողութիւն. 2. պարարելը (գՀաւս) խիւսիւք. ֆօպֆրֆոֆ. ֆաֆրըըաոլըֆ. 2. (ֆաաափլաըը) ֆամաար ըլա ալփիլֆրմոֆ։

Empatement, աֆֆափըմոֆ, ա. հիմն, խարիսխ սրմոյ. փիլար ֆրֆոֆլֆ. ֆրֆոֆլ փիլարը։

գաղտնի պատուիրակ. ծառուկ գործակալ. դէս. (ֆէսոտ էնչ) ին.լ ին.ծ.ոբէնտէլ տէլ. ին.լ գեղատ. լուսոփ։

Émission, է.մ.իսիօ.ն, է. արձակումն. բխումն. բուրումն. 2. տալն ի գործս. հանելն արտաքս (դրամս քարտեսից). ին.ք.ոն. ը.զ.մ. տ.ա.գ.ա.ր. 2. պ.ը.ղ.ը.ջ վ.ի.ր.ի.ս. (է.մ.յ.ի.ն) ը.զ.է.ք.ս.ր.մ ։ — des vœux, ա.խ.ա.տ.ա.գ.ո.ւ.թ.իւն. մ.ր.դ.ի ն.ե.ր.ը ։

Emmagasiner, ա.ն.մ.ա.գ.ա.զ.ի.ն.ե.լ, ն. դնել ի չտեմարանս. համբարել. մ.ի.ք.ե.լ. հանդիպել ե.ղ.ո.ք. փ.ը.ղ.ա.ք.ր.ի.ք. ի.ր.ը.ք ։

Emmaigrir, ա.ն.մ.ա.յ.ր.ի.ր, ն. ծ.ի.ւ.ր.ե.լ. ի.ր.ը.ք.ա.ն.ա.լ ։

Emmailloter, ա.ն.մ.ա.յ.ո.ւ.ղ.ե, ն. պատել խանձարրօք. ե.ղ.ո.ւ.զ.ո.ք ։

Emmancher, ա.ն.մ.ա.ն.ի.ր, ն. արկանել մեղեխս. 2. բուռն հարկանել. պատանել. ա.ռ.ք ի.ն.ի.ր.ե.ն ։ 3. ի.ն.ա.ր.ա.ն.ք ։ պ.ը.ղ.ա.ն.ա.ք ։

Emmancheur, ա.ն.մ.ա.ն.ի.ո.ւ, ա.ր. որ արկանէ մեղեխս. ա.ռ.ք ի.ն.ի.ր.ի.ն ։

Emmanchure, ա.ն.մ.ա.ն.ի.ւ.ր, է. ճեղքուած, ծակ ի ճեղքանց առուսով. ս.մ.ա.ռ.ա.գ.ա.ն.ի.ս. ո.ր ե.ռ.ա.կ ե.ղ.ո.ւ.զ.ո.ն.ս. պ.ի.տ.ի ի.ն.ի.ն ը.ս.ա.գ.ո.ւ.ն.ի.ն ի.ն.ա.ր.ա.ր.ո.ւ.թ. պ.ի.ւ.ն.ի ։

Emmantelé, ée, ա.ն.մ.ա.ն.ի.ւ.ր.ե, ա.ծ · Corneille emmantelée, ագաւս մ.ի.ա.թ.ա.գ.ի.ն · պ.ի.ւ ի.ն.ի.ի ե.ա.ր.ը ։

Emmarine, ée, ա.ն.մ.ա.ր.ի.ն.ե, ա.ծ · պատրաստ ի նաւել · 2. ընդելուեալ ընդ ծով · (ի.ր.ի) ե.ւ.ր.ո.պ.ա.ց հ.ա.ղ.ո.ր · 3. պ.ի.ն.ի.ի ա.ւ.ը.ա.ր.ը.ւ ։

Emmariner, ա.ն.մ.ա.ր.ի.ն.ե, ն. պատրաստս ի նաւել յարդարել · ի.ր.ե.ն ե.ւ.ր.ո.պ.ա.ց հ.ա.ղ.ո.ր.ե.լ ։

Emménagement, ա.ն.մ.ե.ն.ա.ղ.ե.մ.ա.ն, ա.ր. հանդերձանք կա. հաղ եւ կարասեաց տան. ե.վ ի.ն.ե.ր.կ.ն.ը պ.ի.ւ.ղ.ի ։

Emménager, ա.ն.մ.ե.ն.ա.ղ.ե, ն. գ.ի.տ.ե.ղ.ե.լ, կարգել զկարասիս տանն · ի.ն.ի.ն.ի.ս.ե.ր.ը ի.ր.ե.ւ.ը.ն.ի.ր.ե.ի, ը.ր.ա.յ.ս ե.ղ.ո.ւ.մ ։

S'—, յ գ.ի.տ.ե.ղ.ե.լ զկաշխատանն · 2. հայթայթել, հանդերձել զկաղ եւ զկարասիս. ե.վ ի.ն.ի.ն.ի.ս.ե.ր.ը ի.ր.ե.ւ.ի.ն.ի.ր.ե.ի · 2. ե.վ ի.ն.ի.ն.ի.ս.ե.ր.ը պ.ի.ւ.ղ.ի ։

Emmener, ա.ն.մ.ե.ն.ե, ն. տանել. ի բաց տանել. ա.ւ.ը.ղ ի.ն.ի.ի.ր.ե ։

Emmenotter, ա.ն.մ.ե.ն.ո.ւ.ղ.ե, ն. արկանել ձեռակապս · պ.ի.ղ.ի.ւ.ը ե.ղ.ո.ւ.մ · ե.ւ ղ.ա.ղ.ը ի.ր.ե.ր.ի.ր ։

Emmieller, ա.ն.մ.ի.ե.լ.ե, ն. հանդերձել, օծանել մեղու.ղ.ա.ւ.մ ։ ղ.ա.լ.ա.մ ։ ղ.ա.լ պ.ի.ւ.ղ.ի ։

Paroles emmiellées, բ.ա.ղ.ց.ր.ա.խ.ա.ն.ա.ց բ.ա.ն.ք. խ.օ.ս.մ.ի.ք պ.ե.ծ.ւ.ե.ր ։

Emmiellure, ա.ն.մ.ի.ե.լ.ո.ւ.ր, է. տաճ մեղու վասն ձիոց · պ.ի.ւ.ր ի.ն.ի.ի ղ.ա.լ.ւ.ը ւ.ը.պ.ո ։

Emmitoufler, ա.ն.մ.ի.ղ.ո.ւ.ֆ.լ.ե, ն. պատատել, պատել զոք (հանդերձիւ) · (ի.ր.ե.ն ը.ւ.ը) պ.ե.ր.ի.պ.ի.ն ա.ռ.ի.ք ։

Emmortaiser, ա.ն.մ.ո.ր.թ.ե.զ.ե, ն. ագուցանել · ի.ր.ե.ր.ե.ք · ի.ն.ի.ր.ի.ք ։

Emmotté, ée, ա.ն.մ.ո.տ.ե, ա.ծ · (արմատ) պատեալ հողով · ի.ն.ի.ր.ե.ը (ի.ր.օ.ի) ։

Emmuseler, ա.ն.մ.ո.ւ.զ.ի.լ.ե, ն. արկանել ցակասպս ի բերան. ա.ղ.ը.ա.ն ե.ի.ւ.ի.ւ.լ ի.ն.ի.ն.ե ։

Émoi, է.մ.ո.ա, ա.ր · յ.ո.գ.ի.ք · վ.ի.շ.ա.ք · հ.ո.գ.ի ։ ա.ը.ի.ւ.ի · պ.ի.ն.ա.ա.ր.ը.ա.ն.ի.ն · ե.ի.ր.ք ։

Émollient, ente, է.մ.ո.լ.ի.ա.ն, ա.ն.ց, ա.ծ · կակղիչ (դեղ) · ի.ն.ի.ւ.ր.ա.ց.ը (ի.ւ.ա.ծ) ։

Émolument, է.մ.ո.լ.ի.մ.ա.ն, ա.ր · օգուտ · շահ · ձ.ի.ւ.ի.ր · ի.ա.ւ.ա.ն.ե ։

Émoluments, ա.ր · յ.ի · մ.ա.ւ.ա.ք · վարձք · 2. գ.ի.պ.ա.ւ.ա.ծ.ոյ շահք պաշտամանն իրիք · ի.ն.ի.ր · ի.ր.ա.ա · 2. պ.ի.ղ ո.ա.ն.ո.ւ.ղ.ի ր.ա.ի ի.ն.ի.ի ի.ա.ւ.ա.ն.ց ։

Émolumenter, է.մ.ո.լ.ի.մ.ա.ն.

Embusquer, ենդ-ուգ-ել, ն. *ի գաղտն մուծանել. ի գաղտնի կացուցանել. ետ-ուսյա ֆօմե։*
S'—, յ. *գաղտնամուտս լինել. ետ-ուսյա կիրճ։*
Émender, էմ-ենդ-ել, ն. *ուղղել. յաղագարկել. փոփոխել. պէ-ղէ-լիֆ-ել. ենգամ վէրճ-ել. պեչէլիրճ-ել։*
Émeraude, էմ-ըռ-օտ, էթ. *զմրուխտ. ղէ-ֆ-ըրթ-ա։*
Émergent, ente, էմ-եռ-ժան, անդ, ած. *ծագեալ. յառաջ եկեալ. փրկեալ. էնէրի կէնէն։*
Émeri, էմ-ըռ-ի, ար. *գայլախառ. ա-ա-ֆ-ար-ա (ղըմֆար-ա)։*
Émerillon, էմ-ըռ-իյ-ոն, ար. *ճուռակ. բազէ ինչ արուական. ղա-ըր-ֆ. պէր նէվ փօղամ։*
Émerillonné, ée, էմ-ըռ-իյ-ենէ, ած. *կայտառ. գուարթ. աա-ագ. ղաշ. նէղամիլը։*
Émérite, էմ-ե-իթ, ած. (ա-սուցիչ) *գաղարեալ ի ծառայութենե, ա-ռաձկաւար. իղղիֆ-ենի պէնիրճէ, ըռ-այինէլ (ըօճա-)։*
Émersion, էմ-ե-ռ-ժօն, էթ. *ելանելը, երեւելը, ծագումն գնդակաւն աստղաց. ա-էյե-ըրնին ղըֆ-ա-ը, ի-օչը-ենֆ-ել։*
Émerveiller, էմ-ե-վէյ-ել, ն. *զարմացուցանել. յապաշ հրճ-ել. հէյրան ենիֆ։*
S'—, յ. *զարմանալ. հէյրան ըլմ-ել. չալմ-ել։*
Émétique, է-էթ-իք, ար. *մաղձապեզ. դեղ արծայուցիչ. ֆ-ա-ռիս-ըմ. ֆ-ա-ռիս-ըա-ճա- իլաճ։*
Émétiser, է-էթ-իզ-ել, ն. *խառնել մաղձապեզ ժըմպելի ինչ. պէր իչէնէ ֆ-ա-ռիս-ըմ ֆ-ուըզիըմ-ել։*
Émettre, է-էթ-ր, ն. *առել ի գաւա. հաներ ի չրճան. ղըֆ-ըմ-ել. բ-ևլաճ վէրճ-ել։*
— des vœux, *ա-խաս գնել. ա-ըշ նէղըր ենիֆ-ել։*

Émeute, է-էօտ, էթ. *յա-ղաւեղ. ամբոխ. ապստամբութիւն. վէրվէրէ. ղըրղ-ըշէ։*
Émier, է-էյ, ն. *մանրել, փշրել չփնլով. օվ-ըյ-ուրճ-ել ա-վ-ըռ-ել։*
Émietter, է-էյէթ-ել, ն. *բրդել. մանրել-տօղըմ-ել. ա-ֆ-ըռ-ել։*
Émigrant, ante, է-միկ-ան, անդ, ած. *գաղթական. վտարական. ըռ-ուչէթ է-ը վ-ըռ-ան. դ-ա-հաճէր։*
Émigration, է-միկ-ա-ցիօն, էթ. *գաղթականութիւն. պատ-դըխատութիւն. հատուած. ֆէօչէ. ըռէրճ է-ը վ-ըռ-ան. նէվ-ըթը։*
Émigré, ée, է-միկ-ե, ար. *եւ էթ. պատդխտեալ. գաղթական. վտարական. նա-էթը. վ-ըռ-անը ըռէրճ է-ըթ ենէ։*
Émigrer, է-միկ-ե, ն. *գաղթել. պատդխտել. ֆէօչէլ. վ-ըռ-անը ըռէրճ է-ըթ ենիֆ-ել։*
Émincer, է-մէն-ե, ն. *յօշել. նուրբ հատանել գմիս. էրէի փէլ-ի փէլ-ի, ըռճէ ըռճէ ֆէա-ֆ-ել։*
Éminemment, է-մին-ամ-ան, ած. *բարձրագոյն պայմանաւ. ազնուագոյն օրինակաւ. ալա պէր վէճճ էլէ. ֆէա-ըռ-ի ձէրըռէ-ցէյլէ։*
Éminence, է-մին-ան-ս, էթ. *բլուր. սարձաւանգակ. բարձրութիւն. 2. ա-ազանձ-նապետութիւն. 3. ա-ա-ւելցուածք. քաղաքութիւն. ըռէֆէ-ճէթ. է-է-ֆ-ել-էթ. 2. ֆ-ալէ-լէռէֆէնօճ. 3. է-ռէ-ռէնլէ-թ։*
Éminent, ente, է-մին-ան, անդ, ած. *բարձր. բարձաւանգակ. 2. պատուական. հոյակապ. երեւելի. 3. մծատլուա. ի վերայ հասեալ. է-է-ֆ-ել. 2. չէրճի. ալէ. ամէ. 3. է-ֆ-ըն. ինչիլ է-էռ-ինչիլ։*
Éminentissime, է-մին-անդ-իսիմ, ած. *ա-ազանձնապ. բարձրագոյն. ֆ-ուչէ-ըռ-ֆէնօճ։*
Émissaire, է-միս-ե-ր, ար.

Emboutir, ա֊ղպ֊պ֊ղ֊, ն. օծանել զփայտ կապարաւ առ. ի պահել ի փտոյ. օգտ֊ածել ի֊րի֊ճեպին հընձիչ երիզ իւրեանց ֆուլայլոմաք։

Embranchement, ա֊ղպ֊ա֊ղ֊ղմն, ած. ագուցանել (զխաղովակս). 2. կից֊ք ճանապարհաց. (օր֊ֆլորը) պիրիպիրինք ֆեղիրմ֊ք. 2. (փեօրմ) եօլ֊ղղը։

Embraquer, ա֊ղպ֊ափ֊ք, ն. քարշել ձեռամբ զպարան նաւու. եւ իւր հօլորի վերադրել։

Embrasement, ա֊ղպ֊ղ֊ղմն, ած. հրդեհ. կիզումն. 2. խառնակութիւն. աղմուկ. եռանդ. ֆոփմ. 2. փորձանք. խռովութիւն։

Embraser, ա֊ղպ֊ալ֊ք, ն. այրել. հրդեհել. առնրկել. բորբոքել. ֆոփմաք. պիղծ վերմ֊ք. ֆուռնա֊ղիուրմաք։

Embrassade, ա֊ղպ֊ասապ, իգ. գրկանք. ընդգրկիլն. սարընմ. ֆա֊ճափղմա։

Embrassement, ա֊ղպ֊ասղ֊ղմն, ած. գրկախառնութիւն. փարսաւն. ֆա֊ճափղմա։

Embrassements, ած. յգ. ամուսնական միրձաւորութիւն. ճիմա։

Embrasser, ա֊ղպ֊ասափ֊ք, ն. ընդգրկել. գիրկս արկանել. փարել. 2. շուրջ պատել. 3. փակել. ամփոփել. ընդգրկեալ ունել. 4. բռնաւն հարկանել. միջամտութիւն լինել. յանձն առնուլ. ֆա֊ճափղմաք. 2. ֆա֊ղիմաք. ֆիրաքընընք ղմաք. 3. իհանի֊ֆիղմ֊ք. իւրինք ղմաք. 4. եւ ա֊ղմաք. ինրմ֊ք. ֆուղիւ֊նք, պերա֊հպուինք ղմաք։

Embrasure, ա֊ղպ֊ասղ֊ֆ֊ա֊, իգ. սրամուծիրպ գնդղնկեցաց. 2. սրամուծակ գրան, պատուհանաց. 3. շրջուխիւն սրոյ ի ծակս պատուհանաց. հղղեալ ցներնէ. 2. պիղ֊ղ֊ֆա֊, ինձիրք ներէ. 3. ինձիրք պիղ֊ղղնըն ֆղղիւնէ։

Embrener, ա֊ղպ֊ընք, ն. ապականել. ինա֊խուսել ապականութեամբ. փ֊ղ֊ղ֊ղղմաք. փ֊ղ֊ղ֊ղղղ պ֊ղ֊ղիղղմաք։

S'—, ն. չապել. ինա֊ալիտալ ինա֊խուսել (ի գործ ինչ յանի). պէր ֆինա ինք ա֊ղղմաք, պ֊ղմաք։

Embrèvement, ա֊ղ֊ֆ֊վըմն, ած. ճեղքուած, փոսուած ագուցանելոյ. ֆիղմ֊ք պերիչի. օգտա֊ն ածիճմաք, ֆեպիրիճֆ֊ք պերիչ։

Embrèver, ա֊ղպ֊ֆվ֊ք, ն. ագուցանել ի ճեղքուածն, ի ծակն. ֆիղմ֊ք պերիչինք ֆեպիրմ֊ք, ածիճմաք։

Embrocation, ա֊ղպ֊օֆա֊ֆօղ, իգ. առած ճաշտաւոր. ապիղանի պարարտ ինչ հիւթովք եփեալ ի վիրոյ ախտացեալ անդամոց. իւնիֆիւ ապա ֆ֊պիրինք ֆօնա֊լան լոֆա։

Embrocher, ա֊ղպ֊օչ֊ք, ն. ի չամիճուր հարկանել. ընչք ածիլմաք։

— qn., խոցել զոք ինա֊ափանցանց. ֆընըճ ըւմ պէր ֆուրաֆիպան օպէր ֆուր֊ֆա֊ պերիչ ինա֊ղուլմաք։

Embrouillement, ա֊ղպ֊ա֊յ֊ղիչմն, ած. խառնակութիւն. աղմուկ. ֆոփմաքութիւն. փոպ֊պոլ։

Embrouiller, ա֊ղպ֊ա֊յիչ֊ք, ն. խառնակել. խռովել. չփոթել. ֆոփմաքել. ֆոփ֊ղմաքիմաք. ֆոփ֊ղմաքող ինղմ֊ք։

— les voiles, ամփոփել զպատասան. իւրեանց ընթղղմաք, չիֆմ֊ք։

Embrumé, ée, ա֊ղպ֊ֆ֊ղմ֊ք, ած. միգաւոր. մուտախաւպատ. ֆա֊ալա֊. փ֊ղմանը։

Embryon, ա֊ղպ֊ֆօղ, ած. սաղմն. ալ֊ֆ. ճիղիղ։

Embûche, ա֊ղֆ֊չ, իգ. գաղտն. որոգայթ. հաշիւք. 2. որջ. փ֊ղ֊ֆ֊. 2. ին. ֆա֊վ։

Embuscade, ա֊ղֆ֊ա֊ֆ֊ապ, իգ. գաղտնակալք. գաղտն. ֆ֊ղ֊ղ֊յ֊ պիրիճ֊ղիւ. ֆ֊ղ֊ղ֊ղ։

ֆիլիտ, նայլմոտ. բեռնի ծռմոտ, փորլմոտ։

Emboiser, անգ-ածել, ն. պատրել. հրապուրել. ածփոխմոտ. այրիմոտ։

Emboiseur, euse, անգ-ածող, ող. ած. հրապուրիչ. ներգաւոր. կեղծ պայլը. ալարաբը։

Emboîtement, անգ-ափմոն, ած. յօգուած. կցուած. ընդելուգուած. կեպրիմ. եփ։

Emboîter, անգ-ափել, ն. ապուցանել. յեռուլ. ընդելուգանել. կեպրիմ. պէրի պէրինի կենէրմել։

Emboîture, անգ-ափոն, եփ. յօգ. կցուած. 2. ընդելուգուած. եփ. եփ եփրի. 2. կենէմ. կեպրիմ։

**Emboîtures

3. չապել. 4. նեղել. վանջանգոսանել. 5. քաղքենացել. 6. ծուռ. 7. ծռել. 8. կռնել. օլմաք. 9. ծռմաք. 10. ծռելի. ծռմաք. S'—, ն. խառնվել. չխոթել. խանգարել. յոլը ծռմաք. պոչը ծռմաք. պոչի ջղայ կրկեր. նվ. — գրել օլմաք.

Embasement, ան. ծռ. հիմն. հիմնական որմ (չինուածոց). ինդել. ինդել տվ.

Embatage, ան. պատկը զանկա երկաթի չրջանակօք. ինդերլեալ տեղը նէմղեր ներելը.

Embâtage, ան. համեմատ. տեղը ծռմ.

Embâter, ն. ամրել. 2. ծանրաբեռնել. տեղը ծռմ. 2.

Embâtonner, ն. բիր ի ձեռն տալ. վառել զորքս ղատաղանաս. նշանն տեղին ծռմաք.

Embatre, ն. պատել. զանկա երկաթի չրջանակօք. ինդերլեալ տեղը նմղեր ներելը.

Embaucher, ն. ածել աշակերտ, գործատոր. 2. հնարիք ինչ գինուորելու. 3. հրապուրել. ժողովրդոյ (զգինուորն կոչելի) ընդունել). ընդունել. ինչ ծռմաք. 2. ինչ ծռմաք. 3. ոչ երկար. ծռմաք. ինչ ծռմաք. 4. ինչ ծռմաք.

Embauchoir, ան. ծռ. կաղապար կօշկայ. ընդծռմաք.

Embaumement, ան. ծռ. զմռսել զդի. ծռմաք. ինդել. ծռմ. ինչ. ծռմ.

Embaumer, ն. զմռսել զդի. 2. ընծել համով անուշութեան. բուրել. ծռմաք. 2. ծռմաք. ինչ ծռմ. 3. ծռմաք. 4. ծռմաք. ծռմ.

Embéguiner, ն. ծածկել գլուխ գդակաւ. 2. ընդունել, գրաւել զմիտս. ընդունել. 2. ինդել ծռմաք. ինդ ծռմաք. S'—, ն. միմարել. հարկանել (ծռեր). ընդունել. ծռմաք. ծռմաք. ինդեքեր օլմաք.

Embellir, ն. զեղեցկացուցանել. պանծանել. ծռմաք. ան. զեղեցկանալ. ան. ն. զեղեցկանալ. ծռմաք.

Embellissement, ան. նեղեն. գարդարեր. 2. զեղեցկացուցանել. գարդարեր. 2. զեղեցկութիւն. գարդ. ան. ծռմաք. ծռմ. 2. ան. ծռմաք. ծռմ.

Emberlucoquer (s'), ն. գրաւել մտօք. ընդունել կանխակալ կարծեօք. ծռմաք.

Embesogné, ée, ան. բանվոհոպ. ինչ ան. ած. բանվոհոպ.

Emblaver, ան. ան. ընդունել ցորեան. ծռմաք տալ ինդ.

Emblavure, ան. ան. ցորենոյ. ծռմաք. ծռմաքի. ծռմաքոյ ինդեր.

Emblée ան. D'—, ած. առաջին յարձակմամբ. անգէն ի միում հնուագի. վաղվաղակի. անխափան. ինչ հարկեր. ինչ տեղծռմ.

Emblématique, ան. ած. խորհրդաւոր. խորհրդական (պատկեր). ծռմաք. ինդել).

Emblème, ան. խորհրդական նշան. խորհրդաւոր պատկեր. ինդել).

Emboire (s'), ն. ընկղմել. ներկոց. հնազգել. խառնակել. գունոց նկարու. ինդեքեր ծռմաք.

ապատրիճ պրակտատիկանիս. փնդկերէ:

Émanation, եմանատիօն, ին. բխատիճ. հատատիճ. ակիզքան. ընթմա. եմպետա. ատատատ:

Émancipation, եմանիբատիօն, ին. ապատատիճիւն ի տեսչատիճենէ խնամակալի. ապատատիճիւն. ազատ եղնէ, օրհ. բատխատրէ:

Émanciper, եմանիբէ, ն. ապատ առնել ի տեսչատիճենէ խնամակալի. վատիլ հնտանիքեն ընթատրմէ. ազատ եղնէ. բատխատրել վերմէ:

S'—, յ. ձեռնհրեց լինել. ժպրհել. եղանել ըստ չափ. փէտ ուերպէսրլենէտ. խօրհրատ տալ. 2. ուսանիլ:

Émaner, եմանէ, ն. բխել. եղանել. հատել. ելնէրի կէտ. ընթմէ. ափմէ. եմպետա, ատատատ օրմէ:

Émargement, եմատճմէն, ատ. գրելն յետզետս գրոց. 2. յատհլատած, ատզեկուիճիւն յետզետս գրոց. փէշատ փնատրընա խատմ. 2. հատէյէ:

Émarger, եմատճէ, ն. գրել յետզետս գրոց. 2. հատատնել զետզետս գրոց. փէշատ փնատրընա խատմէ. 2. փէշատ փնատրընը փետմէ:

Embabouiner, ենպապուինէ, ն. պատրել զոք մեզմեխատնօք. ճուրը ուծպէտ էլէ ալտատմէ:

Emballage, ենպալաճ, ատ. պատատատնք. ծրատրելն, կապելն զբեռնա. 2. նիւթք պատատատնոց. եփ ապատրանք. 2. եփ պատրատոյս լատրմ օլեն չէյէր:

Emballer, ենպալէ, ն. փաթաղակել, պատատել զբեռնա. ծրատրել. եփ պատրատմէ. ատրմէ. պատմէ:

— qn. dans une voiture, ատատրել, յուղարկել զոք կատր. պէրթէնի ատտպոյս ուղեատ եղատմէ:

Emballeur, ենպալէտ, ատ. պատատող. վաճդակիչ. 2. չապփատչի. մեծատրան. եփ պատրատմէ. 2. լատիտչան. պէտ-պէլէյան:

Embarcadère, ենպարքատեր, ատ. տեղի բեռատնց (նաւուց). (երկաթուղի) հաւ պուլատփատճ, ալատճ եղբի:

Embarcation, ենպարքատիօն, ին. նաւ. նաւատկ. մատկոյկ. ելէկ. փայէտ. ատնփատ:

Embarder, ենպարտէ, ն. մեկնել. հետատնատ ի ցատրաքէ. փոխատան եղբատփլանմէ:

Embargo, ենպարկօ, ատ. արգիլ եղանելոյ ի նաւատհանգատե. եկեմնափան փելտբը չըփմէյս եատատէ:

Embarquement, ենպարքըմէն, ատ. մատանելն, արկանելն ի նաւ. ելեփէյէ պէնէ, փօմ:

Embarquer, ենպարքէ, ն. դնել ի նաւ. 2. մղել, արկանել զոք (ի գործ ինչ չատ). ելեփէյէ փօմէ. 3. (պէլէը) պէր էլէ փէտչէտրմէ, ատզրմէ:

S'—, յ. եղանել ի նաւ. 2. յանձն առնուլ. դիմագրաւել. միջատնուխ լինել. ելեփէյէ պէնէ. 3. եատխատնէ ալմէ. ելէրէմէ:

Embarras, ենպարա, ատ. արգել. կրճիմ. 2. խառնատկատճիւն. շփոթ. 3. տարատկոյս. վարանք. 4. հոգ. նեզատճիւն. կնիկ. մեն. 2. փորձէսբէլէր. պուկպուլ. 3. պեաեխէպէէ. չէտպհե. 4. ըբեկէն. մէլէֆէն:

Faire de l'—, մեծ խօս գէրան յատցանել. բազատմ ինչ ատհանջել. ատմատր կնդէ. պէր մատրեչի փետ պէտչէտ ելեատնէրմէ:

Embarrassant, ante, ենպարատատան, ենք, ատ. խափատնիչ. գժուատրին. աչեատտցատցիչ. ատպատտուկ. կնիկ օլեն. ապըր. չահմէն, ըբեկէն վերբեն:

Embarrasser, ենպարատատէ, ն. խառնատկել. շփոթել. 2. խափանիչ լինել. արգելատւ.

Élision, էլիզիօն, իգ. պատրեցը ի բաց. կրճատումն (ձայնաւորի). ելոխթիք էլիզիոն:

Élite, էլիթ, իգ. ընտիր ընտրեան. ազնիւ մասն. էլիտը. էն էլիթի. էլիտէ. էլիտէտ:

Élixir, էլիքսիր, ար, ոգի. ցրի. էլիքսիր:

Elle, էլ, դեր. իգ. նա. կինն այն. ե. օլ էորը:

Ellébore, էլլեպօռ, ար. եղերբորս. կոճ վտասի. ակ. պոլճաձ օլոռ:

Ellipse, էլլիփս, իգ. պեղչումն. կրճատումն (բանից). 2. Ձուաձեւ գիծ. ելոխիր. 2. Խոխիի պերըշչի:

Elliptique, էլլիփթիք, ած. պեղչական. պեղչեալ. 2. Ձուակերպ. Ձուաձեւ. ելոխիրի. 3. պեղչը:

Elme, էլմ. ար. Feu Saint-Elme, Հեղինէակ Հուր. լոյս երեւեալ ի ծայրս կայմից. նաւ էօտ պոփօլ:

Élocution, էլօքիւսիօն, իգ. Ճարտարարանութիւն. ասացուած Ճարտարախօսական. էհիլոգուիէնս-էլօմ. նաուգէ. էլօմ:

Éloge, էլօյ, ար. գովեստ. դրուատիք. պօհմ. էօյը:

Éloignement, էլուանիէման, ար. Հեռացուցանելն. Հեռանալն. 2. Հեռաւորութիւն. բացարձակութիւն. 3. Հակառակութիւն. մոռացութիւն. օտարանալն. էլուանիլմա. էլուանէլըէ. 3. էէտոգնէ. էմնիաս:

Éloigner, էլուանիէ, ն. Հեռացուցանել. անկաուէլ. օտարացուցանել. 2. Յապաղել. էլուանէլմագ. այլըմագ. 2. ՀԱՅՐՈՒԹԻՒՆ. ԱՅՐՈՒԹ. Être éloigné de son compte, լինել խաբեալ ի խորհուրդս ինչ կամ ի կարծիս. պէյնա-գնէլ օլմագ:

Éloquemment, էլօքաման, գ. Ճարտարախօսութեամբ. էլօքամ էյնը:

Éloquence, էլօքանս, իգ. Ճարտարախօսութիւն. էլօքանս գնէլմէսի:

Éloquent, ente, էլօքան, անտ. Ճարտարախօս. Ճարտարբանան. էլօքանդէսը. գնէլիչ:

Élu, ue, էլի, ած. ընտրեալ. 2. յառաջագոյն սահմանեալ. ընտրեալ. 3. ընտիր. գնէլմիչ. 2. ՏԻՒՆԷՐՔ գնէլմիչլ. գ-նէմիչլը. 3. ՍԼ:

Élucubration, էլյուգիւպասիօն, իգ. գիշերական վաստակ. տքնութիւն. ՀՆԴՔ ըսանիքի. գնըշ-մայ ի՞ն նէսնայ:

Éluder, էլիւդէ, ն. խուսափել. ի գերեւ Հանել. գէվնէլմէ. գօլը էշմագ:

Élysées, էլիզէ, ած. յ. Champs—, էղիւսեան դաշտք. ընձեաց՝րն գէլը. քօհրեթանըն էն ճիւնէլուն էհլիլոն ամրագնէ-Հալ նայնէ էնէլմագ:

Émaciation, էմասիասիօն, իգ. Նիհարութիւն. էսքնէլիկ:

Émacier (s'), սիմասիէ, յ. Հալիլ. մաշել. Հիւծանալ. էսքնէլէնմէ:

Émail, էմայլ, ար. (յ. émaux). արծնեալ ապակի. գրականոիկոն. 2. գործուած գրականոիկոնի. 3. գունակ գունակ (Ձաղկանց). էրմին էրմին. նաթօռք. 4. փայլիւն (առասանց). գնէլ. 2. գնէլ էչէ. 3. ԱՀՈՒՆԱՀՈՒՆ ԲՆԻՒԼԷՐ. ԲՆԱՀԱՀՊԷԼԻՒ. 4. (տէչ) էորլոթէլըէը:

Émailler, էմայլէ, ն. պատել գրականոիկոնիս. 2. զարդարել. էրմին էրմին պաճառձել. գնէլլէմէ. 2. ԱՀՈՒՆԱՀՈՒՆ ԲՆԻՒԼԷՐԼԻ ԳՕՆՈՒՆՄԷ:

Émailleur, էմայլէօռ, ար. Ճարտար գրականոիկոնի. գնէլճի:

Émaillure, էմայլիւռ, իգ.

Électuaire, ելեքտուէր, ից. խիւս անոյշ. մաճուն։

Élégamment, ելեկամա՛, մ. վայելուչս. գեղեցիկ. շարքաւոր. կերպիւ։

Élégance, ելեկա՛նս, ից. վայելչութիւն. ազնուութիւն. շքեղութիւն. պերճութիւն. կերպարանք. շարժուածք. հիւանդ։

Élégant, ante, ելեկա՛, անտ, անդ. շքեղ. վայելուչ. ազնիւ. շնորհալից. պերճ. շարժ. հիւսուածոյ. կերպարան։

Élégiaque, ելեժիա՛կ. անդ. եղերերգական. աշխատասէր. տղայոց. բեռնէն։

Élégie, ելեժի, ից. եղերերգութիւն. աշխատանք. մահուան ձեռագործ. վերսկիզբն։

Élégiographe, ելեժիոգ՛րաֆ, ից. եղերերգու. փոխարէն ցաւագրի։

Élément, ելեմա՛ն, ից. տարր. 2. սիրելի վայր. հաճոյական զբաղումն. խառնիճ. 2. տիրոջն հասցէ երեսէն երբ. տեղի՝ ուրկէ։

Éléments, ից. յ. առաջնակիւթք. սկզբունք (գիտութեան). մասնագրքոյն. պարապմունք։

Élémentaire, ելեմանթէ՛ր, անդ. տարրական. 2. սկզբնական. խառնիճ. 2. տեղագրէն պայքր։ [ֆիլ։

Éléphant, ելեֆա՛ն, ից. փիղ։

Éléphantiasis, ելեֆանդի՛ազ, ից. եղէփանդական բորոտութիւն. ոլոր ինքնակոչ. ֆարմազէտ։

Éléphantin, ine, ելեֆանդէ՛ն, ին, անդ. փղական. 2. փղակրեայ. ֆիլ ոսկեղէն. 3. ֆիլ պիլիարտէն։

Élévation, ելեվասիո՛ն, ից. բարձրութիւն. համբարձումն. վերացումն. 2. համբառնալն գլխոյս ած Աստուած. 3. ազնուականութիւն. մեծանձնութիւն. 4. բարձրանալ. վերանալ. 2. եղջերաց առբառնալ. յառնել ընդդէմ. 3. յոլանալ. ի վեր փողել (ծխոյ). 4. ամպարհաւանձիլ. 5. հասանիլ, ելանիլ (հաշուի ի 100 դահեկան). ինքնակոչ. ընծիմաք. 2. պաշ ֆարմազմաք. գործը ընծիմաք. 3. պատրաստանմաք. ինքնիշխ. պատրաստ պատրաստ ընծիմաք. 4. հեղբարձանմաք. 5. (հինսուն 100 ընդհանուր) ինքնիշխ, ընծիմաք։

Élevure, ելեվիւ՛ր, ից. խառպաւարտ. այտուածք. ֆարմազէտ։

Élider, ելիտե, ն. կրճատանել. ի բաց պարտուիլ, ծածկել (գիր իմն). ինքնին ինքնիշխ։

Éligible, ելիժիպլ, անդ. ընտրելի. արժանի ընտրութեան. իշխանութեան. ինքնիշխ. ինքնիշխ օրհնաբար։ [չիլ. ընտրմաք։

Élimer (s'), սելիմե, յ. մաշիլ։

Élimination, ելիմինասիո՛ն, ից. հանուածք. մերժուածք. ընտրմաք. պէր ինքնին ինքնիշխ։

Éliminer, ելիմինե, ն. հանել. մերժել. ի բաց ջնջել. ընտրմաք. պէր ինքնին ինքնիշխ։

Élire, ելիր, ն. ընտրել. ինքնիշխ. ինքնիշխ ինքնիշխ։

Élan, էլան, ար. ազգ ինչ եղջերուաց. 2. ուժգին վազք. սատակումն. 3. եռանդն. ուժգին յարձակ. ի միտ կենալ. ընդ ընդ. 2. խըզլը. ընդ. 3. հոյլ. հեյճան. ալէ։

Élancement, էլան-ըման, ար. խիմք. ի միտ ելանել. ընդ ընդ. 2. ընդ ընդ. 3. հոյլ. հեյճան. ալէ։

Élancements, ար. յ. եռանդն. յանկարծական իղձք սրտի. ընդ ընդ. ընդ ընդ. ընդ ընդ

Égoutter, եյ-ուբ, ե. կա-թել. -փնել. փոխել, —, ն. ցամաքեցուցանել. չո-րացուցանել. ե-ռ-ր-ն-ի-ն-ե-ն-ե-ն-ե

Égaliser, եւլիզէ, ն. հաւասար գործել. պէտ եմ։

Égalité, եւլիթէ, իգ. հաւասարութիւն. գուգութիւն. նմանութիւն. պէսպէսութ. պատուիրութ. պէնդերութ։

Égard, եար, իգ. ակնածութիւն. գգուշութիւն. 2. մտադրութիւն. նկատութիւն. հայեցուած. ակնարկ. ակընմա. 2. փիփոխ. ֆիւթիր գօմա. գլուխպատ. պատիւ։

À l'— de, գ. առ. յապագայ. ըստ. 2. առ. հանիմատութիւնամբ. էնէն. պինոյէն. հոգնընդ. 2. խոնընդ. պատճառաւ։

Eu — à, մըտ եգարալ ի. նկատառալ գ. պինոյէն. նոպրէն. պատճառաւ։

À tous égards, ամենայնիւ. յամենայն կողմէ. հէր պէր վիճակ էր. հէր ինարտիպան։

Égaré, ée, եար, ած. մոլորեալ. ղայդ օլմուշ։

Égarement, եարըմէ, ած. մոլորիլն. խառնակութիւն. վրէպք. 2. անկարգութիւն. ղայդ օլմա. խոնըլմա. խոնըլուշ. 2. բողբոջուշութ։

Égarer, եարէ, ն. զարտուղի հանել. 2. մոլորեցուցանել. 3. կորուսանել. խօլտա չուլըրլմաթ. խօլտան ընթարմաթ. 2. խոնըլմաթ. փոչտա խօլտան, պուլտան ընթարմաթ. 3. ղայդ եիմէթ։

S'—, յ. մոլորիլ. զարտուղի անկանիլ. խոնըլմէթ. խօլտա չուլըրմաթ։

Égayer, եէյէ, ն. զուարթացուցանել. ուրախ առնել. 2. կատակ գծառս. 3. հաճոյ, պայծառ, զուարթ, զարդարուն գործել (գրանս). ակվէնտիրմէթ. չաշ եիմէթ. 2. ոբէի փուլտրը թոմէթ. 3. (ախոչք) նէլտի, ընթըրլըմ, թուրլուէլըթ, ինկիյիթոն վիրմէթ։

Égide, եէյթ, իթ. եգիս. վահան պատճառոյ. ճիւռնէ Ամինէ։

Églantier, եկլոնթիէ, ած. վարդ վայրի. եէպոնի ինը։

Église, եկլիզ, իթ. եկեղեցի. 2. եկեղեցի. ժողով հաւատացելոց. թէնիթ. 2. թէնիթ. պինտրլուշը ճիւռնիւրթ։

Églogue, եկլոկ, իթ. հովուական մրմունջ կամ վէպ. նէ՛րէ ըոխ։

Égohine, եկոյին, իթ. ազգ ձեռաց. եւ պիսիկրթաթ։

Égoïsme, եկոյիզմ, ած. ինքնասիրութիւն. 2. եառութիւն. ազանդ եառանց. ազանդ որ զանձին գոյութիւն եւ ինքնակալական համարի. պինէնէ թոպիտ. պինէնէ ընթուրնը պոթմա. 2. պինէնէ. խուզնըդ թինոփ ինքնապատճառանա ինառնմա։

Égoïste, եկոյոթ, ած. անձնասէր. ինքնասէր. անձնախնդիր. անձնգամ. 2. եառան. որ զանձին գոյութիւն եւ ինքնակալ համարի. թինոփինէ պէյինէն. պինէնէ ոխորքն. թինոփ ընթուրնը պոթման. 3. խուզնըդ թինոփ ինքնապատճառանա ինառնան։

Égophage, եկոֆոթ, ած. ոչնախեր. թինէ եկյէն։

Égorger, եկոռժէ, ն. խողխողել. փողատել. սպանանել. 2. ասպատել. կոտորանել. պօղազլմաթ. 2. եըթմաթ. թուլ եիմէթ։

Égorgeur, եկոռժէօր, ած. փողատիչ. պօղազլայըճը։

Égosiller (s'), ս'եկոզիյէ, յ. հառաչել ընչոյ. ձեռատել, կերկերել կոկորդի. (ջէթ պըղըմպան) ախոռ բըղլմաթ. պօղազըն թինոփ եիմիրմէթ։

Égout, եկու, ած. հոսանք ջուրց. 2. առ. աղբանոցայ. կոյանոց. — ածմաը. 2. լուլմ. ինիչ։

Efflorescence, էֆլօ-ռ-ռայ-ո, էֆ. *բորբոս հանուածոյից.* 2. *պաղար. ապառաժ. մոփեանի ոչ-ֆէ-, ընկերական.* 2. *փոպրճէի. ընչ.*

Effluence, էֆլի-ռայ-ո, էֆ. *հոսանք (եղկ կարգական).* (*փոխ վ'ինէ ներքին ընկերության*) *իմպաստը.*

Effluent, ente, էֆլի-ռայ, -այթ, -ած. *հոսող (նիւթի եղկ կարգական).* (*մոպոք'է*) *ինդուստրիա.*

Effluve, էֆլի-վ, էֆ. *հոսանք. բուրմունք. գոլորշիի-իմպաստ. պոռնկանոց. պոռնիկ.*

Effondrer, էֆօղ-ռ-է, ռ. *պնդել. բրել. ակօսաձեւ պատռել.* 2. *խորտակել. բնկանել.* 3. *ծածկել պիտոյանոն. փոշմել.* 2. *իջմել.* 3. *պոչերոտելը ոչ-ընկերը ոչ-ընկերոջ.* S'—, ն. *խորտակել.* 2. *կոխել. իջանել. իջմել.* 2. *ընկճել.*

Effondrilles, էֆօղ-ռ-իյ, էֆ. *յի. մրուր. պոչրոռ. ընկճոռ.*

Efforcer (s'), ս'էֆօ-ռ-է, ն. *ճգնել. ջան դնել. գոնե գործել. հնարել. լուծմել. ճահիճ ինկել.*

Effort, էֆօ-ռ, ռբ. *ջան. փոյթ. ճգունք. ճահիճ. գայրկեն.*

Effraction, էֆ-ռ-փօղ, էֆ. *խորտակուածի (ի գոգից).* (*ընդունելութ*) *իջմունը. իջմունք.*

Effrayant, ante, էֆ-իյ, այթ, -ած. *ահաւոր. գոգացուցիչ. իզձռ-ռ-ած.*

Effrayer, էֆ-էյ-է, ռ. *ահաբեկել. զարհուրեցուցանել. իզձռ-ռ-ել.*

Effréné, ée, էֆ-էն-է, -ած. *անսանձ. արձակբաստանակ. ապերասան. էրէկոպէնէ. զոպիութիւն. պէֆոյտ.*

Effriter, էֆ-իփ-է, ռ. *սկսաբացուցանել զգօրութիւն երկրին. ներքուզը ֆո-վնասին էֆ-ռ-է.*

Effroi, էֆ-ռ-ռ, ռբ. *արհաւիրք. զարհուրանք. իզձռ-ռ-ի.*

Effronté, ée, էֆ-ռայթ-է, -ած. *լկտի. անամօթ. ընտիր. ռ-ռ-իպիութիւն.*

Effrontément, էֆ-ռայթ-ի, մ. *լկտաբար. անամօթաբար. էրէկոպէնէնէ.*

Effronterie, էֆ-ռայթ-ի, էֆ. *լպրշանք. լկտութիւն. լկատութիւն. ռ-ռ-իպիութիւն. էրէկոպէնէնէ.*

Effroyable, էֆ-ռ-ռ-այ-ոլ, -ած. *ահեղ. ռահակալի.* 2. *նողանշան. անհնարին. իզձռ-ռ-ած.* 2. *ահիկ.*

Effroyablement, էֆ-ռ-ռ-այ-ոլ-մ, մ. *ահագին. կարի յոյժ. յանչափս. ընչեին. հոռիզ ինէլ.*

Effumer, էֆի-մ-է, ռ. *ընդ ապօս, ծխեցուցանել. պէնէ-ի-է, փո-մանը նոփ ինէ.*

Effusion, էֆի-զիօղ, էֆ. *հեղում. զեղում. ճապաղիք. առատութիւն (արտի). փէօփ-մ. փէօփի-ը. ոփ-մ. ինալմ.*

Égal, ale, էկալ, -ած. *հաւասար. զուգական. նման.* 2. *անտյլապլական. անփոփոխ. փ-ռ-ավ. էրէփոռն. պիներէզ.* 3. *պօզո-լմ-ը. փերիէնէմէզ.*

À l'— de, *իբրեւ. զօրէն. ինպէ.*

Également, էկալ-մ-ի, ռբ. *հաւասարելն զբաժինս ժառանգութեան. բաշխուածն ի հաւասարութիւն մասանց ժառանգութեան. փ-ռ-ս փոյլրըը պէրռպէրէնէ էնէն ռ-ը ալանկրա պիր ռ-ը-փ-ռ-վէրմ-է.* —, մ. *հաւասար. միապէս.* 2. *քան նման օրինակի. պէրռպէր. փ-ռ-ավ-ռ-է.* 2. *փէպէ.*

Égaler, էկալ-է, ռ. *հաւասարել. հարմեցնել.* 2. *հաւասարել.* 3. *նմանել. հաւասարել. պէրռպէրէնէ. փ-մփ-ռ-է.* 2. *բ-ռ-պէրռ-է.* 3. *պիներէ. փ-ռ-ավ օլմ.* S'—, ն. *նմանել. գալ ի կշիռ զուգութեան. պիներէ. պէրռպէր օլմ.*

Égalisation, էկալիզ-ռ-իօղ, էֆ. *հաւասարապարծութիւն. հաւասարելն. պէրռպէրէնէ.*

ածէ. Հաւատարիմ. ապրի. ներչէ+ոքն օլան. հոգբէքիւնն. պիճաւոր. 2. սէօչնէն- էյրա նոքան, ոտ (ատամ՛)։

—, ար. իրական վիճակ. բուն թիւ (բանակի). (սոփերնի) հա՛լի հոգբէքիւն։

Effectivement, նֆֆէգթիվման՛, ած. արդեամբք. ֆէֆէքէն. ներչէ+։

Effectuer, նֆֆէգթիւէ. ն. յարդիւնս ածել. կատարել. իմրա. ինէ+մէլ նիմէ+։

Efféminé, ée, նֆֆէմինէ, ած. իգացեալ. կնաւս. իմանլամէմի. կանացի. ներչէ+. չինէնչի պէնչէր. չինէնչէ+ոբի։

Efféminer, նֆֆէմինէ, ն. իգացուցանել. մեղկել. իմանլամէմի գործել. չինէնչի պէօչէ+րմէ+. ներչէնմէ+։

Effervescence, նֆֆէռվէսան՛, էդ. եռանդն, եռալն (հիւթից). 2. եռանդն, յորդք մտաց. գոյնոմ. 2. ծօլմա. հեչճան։

Effet, նֆֆէ, ար. գործ. արգասիք. իրք. արդիւնք. 2. զօրութիւն. ազդեցութիւն. 3. կատարումն. դալն, ածելն յարդիւնս. ի. ելք. կատարած. իչ. նոքը. գրի. հոսան՛. 2. ածէ. ինէ+էր. 3. էֆֆո՛. 4. օձն. նէ+ինէ։

A quel —, առիմ՛°. վասն էր. նի՞° իչ։

En —, արդեամբք. ճշմարտիւ. յիրաւի. վերջս. ներչէ+ոքն։

Pour cet —, յայս առիս. նմին իրի. պատճառն իչն։

Effets, ար. չէ. գոյք. արարք. կահ կարասի. 2. յարգուն իմուղիք. լումայագիրք. փոխանակագիրք. գրամիմուղիք եւ այլ նոյնպիսիք. ուղղարար. գործիք. 2. ընչեաց՝ տէրութ. գործոց. գործիք. 3. ազդեցութիւն. ներգործութիւն։

Effeuiller, նֆֆօյիէ. ն. տերեւաթափ առնել. 2. հատանել իմիմդունս իմիմշունս. նոքրոնչարը պէօչէ+։

Efficace, նֆֆիքաս, ած. ազդոյ. գործուն. զօրաւոր. 2. արդիւնագործ, յաջողիչ (ընորհաց). ամբան. գոհվէնչէ. իչէ+երչէ. 2. ֆոքիւ (ըռմֆ)։

—, էդ. ր. Efficacité.

Efficacement, նֆֆիքասմէմ՛, ած. հզօրագոյնս. ազդոյ օրինակաւ. ծիտակն վ ֆէֆէքէն։

Efficacité, նֆֆիքասիթէ, էդ. ազդեցութիւն. զօրութիւն. յաջողութիւն. արդիւնաւորութիւն (ընորհաց). ամբան իչէ+երչէ. գոհվէնչէ. 2. ֆոքիւնէ։

Efficient, ente, նֆֆի՛էն, էնդ, ած. արարչական (պատճառք). (իւնիվ՛ֆի) ֆոքիւնէ։

Effigie, նֆֆիյի, էդ. կերպարանք. պատկեր նմանութեան. սահրէն. իսանէր։

Effigier, նֆֆիյիէ, ն. պատժել ի պատկերին. եվ ինչ ինչ գործոց հոսանհրէլնէն իսանէրնի գոչիդալէ+։

Effilé, նֆֆիլէ, ար. ծապաւոր հանգերձ ագոյ. ապուճէլ իսա բսապոր։

—, ée, ած. նեղ եւ նօսր. նրբաւարտ (հասակ). 2. վտիտ. ծիրթալ. ինձ գոգոն. նօրն. 2. պտղոն. իբբո։

Effiler, նֆֆիլէ, ն. քակել. գկտուն իմելս իմելս. քակել գձեգանն. ընֆֆրի+ ընֆֆրի+ նրի+. ինել ինել ներչէ+։

Effiloquer, նֆֆիլօգէ, ն. ցաւատել. հանել գձեգիս կերպասուց. ընֆֆրի+ներչէ+. ինել ինել նչէ+ոբմէ+։

Effilanquer, նֆֆիլանգէ, ն. ծիրթել. տկարացուցանել. վտտել. նոքրալմէ+։

Effleurer, նֆֆլյօռէ, ն. ցտել. կեղեքել. քերել. 2. քերել. հարեւանցի անցանել. 3. քաղել գձագիկն. նչէ+. ոնչոքմէ. ներչէ+. 2. ոնչոքրչդ կերչէ+. ոօֆռոմէ. 3. չինէ+ներինէ ֆօֆռոմէ+. ֆօֆռոմէ+։

խախտա ատամամիլք. տիւէ էզգէէ. տէօ՛իւ՛օ՛, ևէվ՛ևէ՛։

Édenter, է՛օ՛ևէ՛է, ՚ն. *խոր-տակել, հանել գատամներս. տիւէևէ՛էի՛ն էզգ՛օ՛է, ևզէ՛օ՛ր՛է՛։*

Édifiant, ante, է՛օ՛էֆ՛ի՛օ՛ևէ, -ևէ՛ր, -է՛. *շինիչ. շինու-թիւան. եչէ էդգէ՛էի՛ն վէ՛էի՛է։*

Edificateur, է՛օ՛էֆ՛էի՛օ՛է՛օ՛ա, -ա՛ր. *շինող. ատաշէն. էա՛է՛ա՛. ալ՛ևօ՛ է՛օ՛է՛էի՛։*

Édification, է՛օ՛էֆ՛էի՛օ՛էի՛, էֆ. *շինուած. 2. շինուիլ իւն. օրինակ գարի. է՛ա՛է՛օ՛. ալ՛ևօ՛. 2. եչէ էդգէ՛էի՛։*

Édifice, է՛օ՛էֆ՛է, ա՛ր. *շի-նուած. կազմած. է՛ա՛է՛օ՛. ալ՛ևօ՛։*

Édifier, է՛օ՛էֆ՛է, ՚ն. *շինել. 2. շինել զգր. տալ օրինակ գարի. 3. շինել. հաճել. է՛ա՛է՛օ՛. ալ՛ևօ՛ է՛օ՛ա՛է՛օ՛. 2. եչէ էդգէ՛էի՛ վէ՛էի՛է. 3. է՛օ՛չ-նօ՛օ էդգ՛է՛. ևէչ՛էֆ՛էի՛է՛օ՛է՛։*

Édile, է՛օ՛էլ, ա՛ր. *քաղա-քապետ. քաղաքօրէն. շի-նուածապետ. է՛օ՛էչ՛է ՚նօ՛էզգ՛էլ։*

Édilité, է՛օ՛էլ՛էի՛է, էֆ. *շինուածապետութիւն. քա-ղաքապետութիւն. է՛օ՛էչ՛է ՚նօ՛էզգ՛էլ՛էլ՛էզ՛։*

Édit, է՛օ՛է, ա՛ր. *հրովար-տակ. հրաման արքունի. ֆէէր-ման. գ՛օ՛չ՛էի՛է։*

Éditeur, է՛օ՛է՛էի՛օ՛, ա՛ր. *որ տպչի դրաչեալ գիրս ալլոց. ընծայեցուցիչ. ա՛է՛էզգ՛էն վէ՛էի՛-ալ՛էզ՛ը գ՛օ՛է՛էզգ՛օ՛ն. ի՛ա՛գ է՛օ՛ ՚նէ՛էր է՛օ՛էի՛։*

Édition, է՛օ՛է՛էի՛, էֆ. *դրոշ-մուածք. տիպք. տպագրու-թիւն. պատճ. ի՛ա՛գ է՛օ՛էր։ — princeps, սկզբնական, ա-ռաջին տպագրութիւն գա-տական մատենի իրիք. ալ՛է ի՛ևչ՛է վէ՛էի՛ալ՛ը էչ՛է գ՛օ՛է՛օ՛ը։*

Édredon, է՛օ՛էզգ՛օ՛է, ա՛ր. *մանր փետուրք թռչնոց ինչ հիւսիսակողման. չէզ՛օ՛ւ ի՛օ՛-էզգ՛ևէ՛օ՛ա գ՛օ՛է՛էզ՛էր ի՛ևէ՛ ի՛է՛օ՛չ՛է՛էր։*

Éducation, է՛օ՛է՛օ՛էի՛, էֆ. *դաստիարակութիւն. կրթու-թիւն. վարժուն. 2. անու-ցանելն. բուծուն. ի՛է՛օ՛է՛է՛է՛ 3 (հոյլաբ.) գ՛է՛օ՛է՛է՛։*

Édulcoration, է՛օ՛է՛է՛օ՛-ա՛է՛օ՛էի՛, էֆ. *քաղցրացու-ցանելն. ի՛օ՛է՛է՛է՛է՛է՛օ՛։*

Édulcorer, է՛օ՛է՛է՛է՛օ՛է՛, ՚ն. *քաղցրացուցանել. ի՛օ՛է՛է՛-է՛օ՛է՛։ է՛է՛. է՛է՛է՛է՛։*

Édule, է՛օ՛է՛է՛, ա՛ր. *ուտե-լի։*

Éfaufiler, է՛ֆ՛օ՛ֆ՛է՛է՛է՛, ՚ն. *հա-նել թելը ի կերպասէ. ֆ՛օ՛-ֆ՛է՛է՛ա՛ն գէ՛ր ֆ՛է՛ւ ի՛է՛է՛է՛ւ է՛է՛ֆ՛է՛ր՛ֆ՛է՛։*

Effaçable, է՛ֆ՛օ՛ֆ՛է՛է՛է՛, ա՛ր. *ջնջելի. ֆ՛է՛է՛է՛է՛. գ՛է՛չ՛է՛ր՛է՛։*

Effacer, է՛ֆ՛օ՛է՛, ՚ն. *ջնջել. քերել. 2. գլել. գեր ի վե-րայ լինել. նահանջուցանել. ո՛չ՛ն՛է՛. ֆ՛է՛է՛է՛է՛. 2. է՛է՛ն՛է՛. ֆ՛է՛է՛է՛է՛։*

Effacure, է՛ֆ՛օ՛է՛օ՛ա՛, է՛է՛. *ջնջուած. եղծուած. գ՛օ՛չ՛է՛-ֆ՛ա՛. գ՛օ՛չ՛է՛. ֆ՛է՛է՛է՛է՛։*

Effaner, է՛ֆ՛օ՛է՛է՛, ՚ն. *ի՛ծ՛օ՛ֆ՛ա-ֆ՛է՛, գահերեաս ցորենոյ. գ՛օ՛չ-գ՛ա՛ֆ՛ը է՛օ՛է՛է՛է՛է՛է՛ֆ՛է՛ը ֆ՛է՛օ՛է՛է՛։*

Effaré, ée, է՛ֆ՛օ՛է՛է՛, ա՛է՛. *պահպանեալ. խառնփեալ. զար-հուրեալ. է՛օ՛է՛ֆ՛օ՛է՛ա՛է՛. ի՛է՛օ՛է՛է՛է՛է՛ը է՛է՛ֆ՛ ֆ՛է՛է՛ ֆ՛է՛է՛է՛։*

Effarer, է՛ֆ՛օ՛է՛, ՚ն. *խառնփե-ցուցանել. պահպանել. ֆ՛է՛-է՛օ՛է՛ է՛ֆ՛է՛է՛. է՛օ՛է՛է՛օ՛է՛է՛։ S'—, ՝յ. խառնփել. շրմնռալ. ֆ՛է՛ է՛օ՛է՛ օ՛է՛է՛. է՛օ՛է՛է՛։*

Effaroucher, է՛ֆ՛օ՛օ՛օ՛է՛է՛, ՚ն. *խուճապել. հարմատցանել. շրմռացանել. պահպանցանել. 3. խրտուիլացանել. ապրատուցանել. ուծացուցանել. է՛օ՛է՛է՛օ՛օ՛ա՛է՛ ֆ՛ա՛է՛է՛է՛է՛. է՛օ՛է՛ի՛է՛է՛ ֆ՛օ՛է՛է՛է՛է՛. 2. է՛է՛է՛է՛է՛է՛է՛. է՛է՛է՛է՛է՛ ֆ՛է՛է՛է՛է՛է՛է

սկաւառակ խոր. սկուտեղ. փոռ. ընդոծ փոռիկ:
Rogner l'— à qn., հասուցանել ի մէճերից, ի մահից ուրուք· ազատել նմա զկեանքն նաքաքաղաքն, ևլէրինեան փոռիկ:
Propre comme une — à chat, կատի ազատգի· ըստին փերլի:
Mettre tout par écuelles, չխնայել ինչ ի ծախս. հոգալ պաճառել:

Écuellée, էքէլէլի, էի· սկաւառակ մի լի· պէր փոռիկ ծօլու:

Éculer, էքէլէլ, ն. կոխել զկրկունս կօշկաց· քաքաճաճան, էնպէսէնին կօշկերնին կոխէ, էշտրճէ· կօշկերնին պռոճէ:

Écumant, ante, էքէմող, ողջ, ող· փրփրական· փրփրագեզ· փրփրացեալ· փրփրաբաշ (ձի)· փոքէրօղլու· փոքէրօղլու:

Écume, էքէմ, էի· փրփիւր· 2· լորձունք· 3· ադամ, կղկղանք բրայական նիւթոց· փոքէ· 2· սուլ· 3· մաքեն պուրուլըլը:
— de mer, ծովափրփուր· ազգ ինչ թեթեւ եւ սպիտակ հողոյ· նմանի էրնեն լուլի մաքեն:

Écumer, էքէմլէ, ն. բառնալ ի բաց զփրփուրն· 2· քաղել, ժողովել (գընտիր բնաւորեն)· 3· փրփրել, թմպել (գրգռուելն)· փոքէրօղլու· ծուռաք· 2· ծօքլամաք· փրվիլէրլէ· 3· (ծօքնէլ) փոքէրլէ:
— les marmites, կեալ հացկատակուեմբ· հացկատակ լինել· փուքուրլըլէ նմին:
— les mers, ասպատակել· ֆօրսաղլըք նմին:
—, ն. փրփրել· փոքէրլէ:

Écumeur, էքէմչօ, ար.
— de mer, ծովահէն· հէն ծովու· ֆօրսաղ:
— de marmites, հացկատակ· անզանազայն· պուլճուրաք:

Écumeux, euse, էքէմլի, ծօղ, ած· փրփրալից· փրփրադէզ· փոքէրօղլու:

Écumoire, էքէմհաճար, էի· պարզուած փրփրոյ· փոքէրօղ փէչկի:

Écurer, էքէրլէ, ն. մաքրել· զաւել· շփել (զսպասս խոհակերոցի)· (մաքրել ֆուլէրինի) ինիչլէմէք, թուրլամաք· օվլամաք:

Écureuil, էքէրճէօղլ, ար. սկիւր. անասուն ինչ· սքիճաղ:

Écureur, euse, էքէրճօս, էօղ, ար· եւ էի· մաքրիչ, շփիչ (անօթից խոհակերոցի)· (հաճրեզ ֆուլէրինի) ինիչլէչինի, թուրլաքճը:

Écurie, էքէրլի, էի· ասպատան· ախոր:

Écusson, էքէրօղ, ար. վահանակ կնքոյ· վահան զինանշանի· 2· պատուանաւոր պտկովք· նիլոնէն խոնիկան լէվճէրլի· 2· ֆուլի ուշը:

Écussonner, էքէրօճնէլ, ն. պատուանաւորել պտկովք· ֆուլի ուշը նիմէք:

Écussonnoir, էքէրօղճաճաղ, ար. յայոց պատուանաւորելոյ պտկովք· ֆուլի ուշը պըչաքճը:

Écuyer, էքէրլի, ար. զինակիր· 2· վարաւանդաւոր· ձիավարժ· 3· ախոռապետ· 4· ասպետ· ազնուական· 5· ուղեկից, շքադիր աւագոց· սիլահճը· 2· ուչը· ճանդալ· 3· դրօնօր· սիլահօր· 4· էլչէրճիբաշի· 5· բեհլիվանօր:
— de cuisine, խոհակերապետ· ասպարապետ· ալճը պաշը:
— tranchant, յօշիչ մսոյ ի սեղանի իշխանաց· պէչճիբաշը նի փօշրայն:

Éden, էդէն, ար. եդեմ· դրախտ փափկութեան· աբհէն:

Édenté, ée, էդէնթէ, ած· առանձնաժանիս· ժանեաւոր·

պրել ձանրաքան բանիւք. -երլ -եօշլիրլե խօշմէ։

Écrit, եփ-է, ար. գիր. գրաւած. 2. արձանագիր. 3. մուրհակ. խօշը. փիլաթ. 4. փայտ. 5. -էնէք. ըէրէ-էփ-է։

Rédiger, Mettre, Exposer, Coucher par —, ի գրի հարկանել. ընգ գրով արկանել. փ-ըէրէ ար-էմէ. չ-ոգի էլնէ։

Écriteau, եփ-իփ, ար. գիր ձանուցմեան. խօզէր ըէ-ւէրէ-է. խ-ֆլու։

Écritoire, եփ-իփ-ար, էփ. գրչամեան. կապամեայ. խ-ըը ըէ-փ-ըմ, փիվիլի. հօփ-ու։

Écriture, եփ-իփ-ու, էփ. գրելի. գրչագիր. 2. նչանագիր. գիր. 3. գրաւած. գիր. 4. աստը Գիրք. խօշմ։ 2. հ-ուֆ. խօշը. 3. խօշը. ըէհրէր. էնշ. 4. փիլ-ոք փ-փօփօխ։

Écritures, էփ. յ+. մուրհակք գաւառատան. ըէ-փրէրօըլ։

Écrivailler, եփ-իվայէ, ն. երկայն եւ յոռի մատնագրել. ըէ-փ-իլիլ-ոնէ վէ փ-ըէ-ֆէ ինէնէ խօշմէ։

Écrivailleur, եփ-իվայէօ, ար. մատնագրեայ երկայնագրեան եւ յոռի. ըէ-փ-իլիլէ վէ փ-ըէ-ֆէն ալիընօ ինէնէ խօշը փ-էլիլէֆ։

Écrivain, եփ-իվէն, ար. մատնագիր. գրագիր. 2. հաշուակալ թ-ուաբ. 3. գրիչ. գպիր. փ-էլիլէֆ. 2. ինփօք փէֆինէրթօր. 3. խօշըը։

Écrivassier, տ. Écrivailleur.

Écrou, եփ-ու, ար. ձակ պատուակի. 2. արձանագիր թանապգիլ-ըմ-ենան ատրաք. պ-ըմ փէւէյէ. փիլէ պ-ըմ. 2. մահպ-ուէնէն փ-յթը։

Écrouelles, եփ-ուէլ էփ. յ+. խզլ. խոզաւոյնձ. ըըպ-ու։

Écrouer, եփ-ուէ, ն. հարկանել ի մատանէի բանտապահաց. ը-ընօշան փէֆինէրինէ ինէլէրմէ։

Écrouir, եփ-ու-է, ն. կռել կոփել գ-գրագրական նիւթ ատաղ ի հուր մխել-ոյ. կարծրացուցանել. մոփինէ ը-ըմ-մոփան պէօյմէ. մոփինէ չէփ-էֆլէ ինէրինէմէ։

Écroulement, եփ-ու-ըմ, ար. կործանումն. փլանել. փ-ըլէ. խըփ-ըմ։

Écrouler (s'), ինէփ-ու-է, յ. կործանիլ. փլանիլ. հիմն ի վեր լինել. տապալիլ կործանիլ. կ-քակտիլ իջանել. խըփ-ըմէ. չէօփմէ։

Écroûter, եփ-ու-փէ, ն. հանել գկեղեւ (հացի). կեղեւել (գհաց). (ե-փ-էյէն) փ-ը-ու-ու չէփ-ուրմէ, օյմէ։

Écru, ue, եփ-է, ած. անխմոսի (մատաղ). խամ (էֆէփ)։

Ecsarcome, եփ-ու-փօմ, ար. աէլորգ միս ի մսուքի. ե-լուանդն. ար. չէչ։

Ectropion, տ. Éraillement.

Ectylotique, եփ-իլօփէ, ած. ձախիչ, մաշիչ (փտացուցեալ մսասանց մսրքով). ն-ար ալընօրէրը։

Écu, եփ-ու, ար. վահան. ատպար. 2. սկուտ. վահանակիր (պահնկան). 3. վահանի կամ ատխատակ գինուանչանի. փ-ուլփան. 2. ը-ըփ-ոփ. բիւլ. 3. ինչոնէ խ-ոնէփան լիվէֆ-է։

Père aux écus, ապր ընչաւէտ ընչաչատ. մ-ըրթ փիմ-է. ալիըը պ-ոպ-ու։

Écubier, եփէ-պիէ, ար. պատուհանաձակ. ձակ յատուկ կանգնմանն նաւու՝ ուստի ձգեն պարանն խարսխի. ինփօք հ-ուլոն փէլէյէ։

Écueil, եփէօյլ, ար. խութ. 2. վտանգ. ատ ալիընօփատ փ-յօ. 2. փ-ալ։

Écuelle, եփէ-էլ, ար.

եբ-ոա-լ-ի-ւ-ե-ք · 2· ֆ-ա-յ-բ-ա-զ-ն-ա-ա ե-ի-ա-ֆ-ե-ք ։

Écoutant, ante, եե-ա-ֆ-ն, ա-ն-ք, -ք-ե. եե-ֆ-յ· լ-ա-օ-զ· ու-ն-կ-ն-դ-իր, է-լ-ե-ի-ֆ-ի-ն ։

Écoute, եե-ա-ֆ, եե· տ-ե-զ-ի ու-ն-կ-ն-դ-ու-լ-ի-ե-ան · 2· չ-ր-ն-չ-ա-հ-ան գ-ե-ա-ն-ա-ա-ն-ց · գ-ի-ւ-ք-ե-ֆ-ե+ ե-ե-ր · 2· ա-օ-լ-ե-ֆ-ե-ք ։

Être aux écoutes, ա-ւ-ր ա-ն-ն-ե-լ · ու-ն-կ-ն դ-ն-ե-լ· ֆ-ե-ե-ի-ե-ք ա-ա-ֆ-ե ։

Écouter, եե-ա-ֆ-ե, ն· լ-ա-ե-լ· ի-մ-ա-ն-ա-լ· ու-ն-կ-ն-դ-իր լ-ի-ն-ե-լ· ա-ն-ա-ա-լ· է-լ-ի-ի-ֆ-ե+ · գ-ա-ա-յ-ֆ-ե · ֆ-ե-օ-ե-ի-ֆ-ե · գ-ի-ւ-ք-ե-ֆ ե-օ-ի-ֆ-ե · գ-ի-ւ-ք-ե-ֆ-ե+ ։ Տ՜—, յ· խ-օ-ա-ե-լ· ծ-ա-ն-ր-ա-լ-ի-ե-ա-ն-ք հ-ա-ճ-ե-լ-ո-վ ը-ն-դ ի-ւ-ր բ-ա-ն-ա-ն · 2· կ-ա-ր-ի ի-ն-ձ հ-ա-զ ու-ն-ե-լ (զ-ա-ա-զ-ի-ւ-լ-ի-ե-ն-ե) · փ-ա-փ-կ-ա-ն-ա-լ · ա-ւ-ը-ր ա-ւ-ը-ր վ-ի+ գ-ե-ն-ի-ե-ր-ի-ն գ-ե-յ-ն-ե-ր-ե+ լ-ե-ը-ր-ա-ը-ե-ի-ֆ-ե · 3· (գ-ե-ն-ի-ֆ ա-ա-ւ-ը-ե-ը-ե ի-ն-ի-ն) ե-ե+ ը-ի-ֆ-ե+ է-ա-յ-ե-ը վ-ի+ֆ-ե+ · ն-ա-ի-ի-ն-ի-ֆ-ե ։

Écouteur, եե-ա-ֆ-ե-ա, -ր· լ-ա-օ-զ· ու-ն-կ-ն-դ-իր · է-լ-ե-ի-ֆ-ե+ · գ-ի-ւ-ք-ե-ֆ-ե-ի-ֆ ։

Écouteux, euse, եե-ա-ֆ-ե-ա, ե-ա-ն· -ա-ֆ · (ե-ր-ի-ա-ր) չ-ա-կ-ա-ն-ջ-ա-ղ · հ-ա-ր-ի-ճ ու-ե-ի-ա-ա · ֆ-ա-օ-լ-ե-ֆ-ե-ը-ե ա-ի+ֆ-ի-ւ · ե-ա-ի-ֆ-ի-ւ-լ ։

Écoutille, եե-ա-ֆ-ի-լ · եե· բ-ե-ր-ա-ն կ-ա-մ գ-ա-ւ-ա-ն շ-ա-ի-մ-ա-ր-ա-ն-ի-ն ն-ա-ւ-ա-ւ-ց · չ-ո-ր-ք-գ-ա-ւ-ա-ի ձ-ա-կ ու-ա-ր լ-ի-ն-ի-ն ի-մ-ա-ն-ե-լ ի+ խ-ո-ր-ը-ա ն-ա-ւ-ա-ւ · լ-ե-ի-ֆ-ե-ա-ա-ն-ե-ն-ե · ա-ֆ-ի-ֆ ա-ա-ի-ա-ր ա-ի-ւ-ը · ե-ա-ե-ա-ա-ա-ն ։

Écouvillon, եե-ա-վ-ե-լ-ի-ա-ի, -ր· ը-ն-ի-ա-ն հ-ն-ա-ց-ի, գ-ն-դ-ա-ն-ե-ա-ց · փ-ա-ւ-ա-ի-լ · ֆ-ա-ւ-ա-ա-ն, ի-ա-ե-ա-լ-ե-ի-ֆ ։

Écouvillonner, եե-ա-վ-ե-լ-ի-ա-ե, ն· ա-ր-բ-ե-լ, ը-ն-ե-լ (զ-ե-ն-հ-ա-ն-ն) · (ֆ-ա-ւ-ա-ա-ա-ա-ն) · ի-լ-ե-ի-ֆ ։

Écran, եե-ա-ն, -ր· ա-ա-ֆ-ա-պ-ա-ն-ա-կ ի+ հ-ր-ա-ւ· օ-ե-ի+ ե-ի-ւ-ի-ա-ի-ե · ա-ը-ն-ե-ֆ-ա-ա հ-ը-ի-ա-օ-լ-ե+ է-լ-ի-ն ա-ի-ե-ն-ի-ա-ի-ն ե-ֆ-ա-ա-ա-ա-ն-ի-ն ա-լ-ի-ն ։

Écrasé, ée, եե-ա-ի-ե, -ե· ջ-ն-ի-ե-լ· խ-ո-ր-ա-կ-ե-լ · 2· ա-ա-փ-ա-ր-ա-կ · ց-ա-ծ-ա-ֆ-ի-ն · կ-ա-ր-ճ յ-ա-ժ · է-ի-լ-ի-ե · ե-ա-ւ-ը ֆ-ա-ւ-ը օ-լ-ա-ւ · 3· ի-ա-ի ի-ա-ա-ե-ը · ե-ե+ ա-ւ-ը-ե · ը-ի+ ե-ը-ա-ա ։

Écrasement, եե-ա-ը-ի-ա-ի, -ը· ֆ-ա-խ-ֆ-ա-ի-ն · խ-ո-ր-ա-կ-ու-մ · ջ-ն-ի-ւ-մ · ե-ը-ի-ա-ա · ի-ա-ի-ե ։

Écraser, եե-ա-ի-ե, ն· ֆ-ա-խ-ֆ-ա-խ-լ · խ-ո-ր-ա-կ-ե-լ · ջ-ն-ի-ե-լ · 2· ե-գ-ձ-ա-ն-ե-լ · վ-ի-ա-ա-ե-լ · 3· վ-ա-ա-ա-կ-ա-բ-ե-կ ա-ա-ն-ե-լ · պ-ա-ր-ա-ա-ե-ց-ու-ց-ա-ն-ե-լ · 4· կ-ո-ր-ծ-ա-ն-ե-լ · ի-չ-ու-ա-ա-ց-ա-ց-ա-ն-ե-լ · է-ը-ր-ե-ֆ · ե-ա-ր-ը ե-ա-ր-ը կ-ի-ն-ֆ+ · ե-ը-ֆ+ · 2· ղ-ո-ր-ֆ+ · ո-ե-ր-ա-ա կ-ի-ն-ֆ+ · 3· ե-օ-ր-ֆ+ · հ-ի-ը-ե կ-ի-ն-ֆ+ · 4· գ-ո-ի-ը-ր-ա-ե · խ-ո-ր-ա-կ կ-ի-ն-ֆ+ · ը-ե-ի-ը կ-ի-ի-ր-ֆ+ ։

Écrémer, եե-ի-ե-ե, ն· բ-ա-ա-ն-ե-լ, ա-ա-ն-ու-լ զ-ա-ե-ր կ-ա-ի-ի-ն · 2· բ-ա-ա-ն-ե-լ · ա-ա-ն-ու-լ զ-ա-գ-ն-ա-ա-ա-գ-ի-ն-ն · ո-ե-ա-ե-ա-ն · ֆ-ա-ա-ը-ը-ը ա-ի-ֆ-ե · 2· ի-ն կ-ի+ ֆ-ա-ը-ը-ը-ը ա-ի-ֆ-ե ։

Écrêter, եե-ի-ե-ե, ն· խ-ո-ր-ա-կ-ե-լ · կ-ո-ր-ծ-ա-ն-ե-լ զ-կ-ա-ա-ա-բ-ա (պ-ա-ր-ա-պ-ա-գ) · (ղ-ե-ր հ-ի-ա-ը-ը-ը) ի-ե-ե-ի-ն է-ը-ֆ-ե-ֆ, է-ը-ր-ե-ֆ ։

Écrevisse, եե-ը-վ-ի-ա, է-ե· խ-ե-ց-գ-ե-ա-ի-ն · 2· խ-ե-ց-գ-ե-ա-ի-ն ա-ա-ա-ե-զ-ա-ա-ա-ա-ն · ը-ո-ի-ֆ-ե-ա · 3· գ-ի-ը-ր-ե-ֆ ա-ի-ը-ե-ի-ա ։

Écrier (s'), ս-ե-ե-ի, յ· ա-պ-ա-գ-ա-կ-ե · գ-ա-ջ-ե · ջ-ի-ե-լ· գ-ա-ը-ը-ր-ֆ+ · ը-ա-ը-ր-ֆ+ ։

Écrille, եե-ը-ի-լ, եե· վ-ա-ն-գ-ա-կ լ-ճ-ա-կ-ի ձ-կ-ա-ն ղ-ի մ-ի ա-ր-ա-ա-ա-ք ե-լ-ա-ն-ի-ց-ե-ն · գ-ա-ը-ե-ե ի-ե-օ-լ-ի-ե-ա-ն ա-ե-ը-ե-ա-ֆ-ե · գ-ե-ե-ա-ֆ-ի-ե-ա-ն-ե-ն ֆ-ա-ֆ-ի-ե ։

Écrin, եե-ի-ն, -ր· ա-ր-կ-ղ, գ-ը-ր-ց (ա-կ-ա-ն-ց գ-ա-ա-ա-ա-ա-կ-ա-ն-ց) · ձ-ի-վ-ա-հ-ր ա-ա-ի-ը-ը-ը ։

Écrire, եե-ի-ե, ն· գ-ր-ե-լ· 2· մ-ա-ա-ե-ն-ա-գ-ր-ե-լ· 3· ա-բ-ձ-ա-ն-ա-գ-ր-ե-լ· ի+ մ-ա-ա-ե-ն-ի+ հ-ա-ր-կ-ա-ն-ի-ն-ե-լ· ի-ա-ն-ե-ֆ · 2· ի-ե-ե-լ-ի-ֆ կ-ի-ն-ֆ+ · 3· ո-ֆ-ի-ե-ե-ի, ե-ի-ի-ն-ի-ե ի-ե-ի-ր-ֆ+ · — de bonne encre à qn.,

գետնել. ֆոտոգրաֆիա էջեֆորմե։

Écorche-cul, էքօռշ-քիւ, A —, ած. տոպրակավ իյնուցանո. 2. բանի ակամայ. գէպ իսկ-ՊԻՆԵԼ ՀԵՌԸՆԿԵՐԻԿ. 2. ՁԳՐ ԳԺՐԱՆՈՒԹ։

Écorcher, էքօռշէ, ն. մորթել. կերծուել գմորթին. 2. կեղեքել. պատառել. խոցել. 3. հարստահարել. առուսել պահանջել. ծերբնին էջեռրմամբ, ոշնչերմամբ. 2. ոշնչերմամբ. խոբելմամբ. վիրելմամբ. 3. պոռալ ԿԻՆԵՐ. ՁՆՀԱԼ ՁԳԻ ԲԱՐԿՐԱԽՕՍԵԼ ԿԻՆԵՐ։

— une langue, յօդակոտոր առնել զլեզու ինչ. ՁԼԵԶՈՒ ԲԱՐԿՐԱԽՕՍԵԼ ՀԱՆԵՐ. ՁԼԵՐԱՆԵԼ ՀԱՆԵՐ ԾԱՆՐԱԽՕՍ։

Écorcherie, էքօռշըրի, էն. տեղի մորթելոյ. ծերբ ՁՅՆՏԵՂ ԿԵՐ։

Écorcheur, էքօռշէօռ, ած. մորթիչ. 2. հարստահարիչ. կեղեքիչ. ծերբ էջեռրմամբ. 3. ՁՅՆՏԵՂ ՀԱՆԵՐ ԶՁԳԻ ԲԱՐԿՐԱԽՕՍ։

Écorchure, էքօռշիւռ, էն. կեղեքածք. ոշնչերմունք։

Écore, էքօռ, էն. գահատանգ առ. ծովեզերք. գարատ. ափամէջ ծովու. ԳԵՒՆԵՂ ԳԵՒՈՐԴԱՒ ԱՐՇՐՈՒՄ։

Écorner, էքօռնէ, ն. խորտակել զեղջերս կամ զանկիւնն. 2. հատանել. կրճատել. պատԱՒՈՒՐԵԼ. ԳԵՒՆԸՆԵՒՆ ԷՋԵՐՔ. 2. ԳԵՒՔ. ԷՋԵՐՔ։

Écornifler, էքօռնիֆլէ, ն. ուռճել. խնդրել հացկատաւկուխճամբ. լինել պատառատոյծ. պատՒՒՈՒՐՉԱՆ ԼԻՆԵԼ, ուրճամբ. պատՒՒՈՒՐ ՕՐՃԱՔ։

Écornifleric, էքօռնիֆլըրի, էն. հացկատակուխճիան. պատՒՒՈՒՐՉՈՒԹ։

Écornifleur, euse, էքօռնիֆլէօռ, էօզ, ած. եւ էն. հացկատակ. ախորժատոյծ. պատՒՒՈՒՐ։

Écornure, էքօռնիւռ, էն. հատեալ կամ բեկեալ անկիւն. հատուած անկեան. ԷՋԵՐՔ ԳԵՒՆԻ։

Écosser, էքօսէ, ն. զերծուել ի պատեանից, ի գալար փոճակէ. (պղպէջ) ԼԻՆԵԼ ՀԱՏՈՒՑՈՒՆԱՆ ԼԵՓԵՐՄԱՆ։

Écosseur, euse, էքօսէօռ, էօզ, ած. եւ էն. որ զերծուի ի պատենից, ի գալար փոճակէ. (պղպէջ) ԼԻՆԵԼ ՀԱՏՈՒՑՈՒՆԱՆ ԼԵՓԵՐՉԻ։

Écot, էքօ, ած. հանգանակ. 2. ծախք կերակրոյ ի պանդոկավոջ. 3. կամՁ. հարՒՆԵԼ (հերՁՆԵԼ). 2. լեփանոցՊԱՐՏԱՒՈՐՔԸ. 3. ՀԱՐՒՆԵ։ Parlez à votre —, ընդ քոյոյն խօսեաց. ընդ քո ընկերան խօսեսջիր. ԵՒՆԻՆ ԱՀԵՐԱԼՈՐԵՑԻՐ ԼԵՓԵՐՈՒԸ ԿԻ։

Écôté, ée, էքօթէ, էյ. (կամՁ) աւտարակ. աւտաքանց. ՓԱԼՈՒՐԸ ԳԱԼԵՐԵ ԻԲՐԵԼ (ՈՐՉԻ)։

Écouane, էքուան, էն. խարտոց գահճկանաց. տեւփարակ խարտոց. ԱՓԱԿ ՏԵՐԵՒԵՒՔ։

Écouaner, էքուանէ, ն. խարտել զգահճկանս. ԱՓԱԿԻՒ ԵՒՆԻՒՔ։

Écoufle, էքուֆլ, ած. ագռ ինչ ցեղ. ՁԵՐ ՈՒՆԵՑԱՔ։

Écoulement, էքուլման, ած. հատուած. ափա։

Écouler, էքուլէ, ն. հանել. կամել. 2. անցանել. պատկանել. ԳԵՒՔԻՆԸՆԴ. ԱՓԱՔ. 2. ԻՆՁՆԻ. ԼԻՒՆԻ։

S'—, ն. փարատել. անցանել. ցրուել. 2. կամել. ՓԱՂԸԼՈՒՔ. 2. ՓԱՀՆԱՔ։

S'— de la mémoire, անցանել զմտաւ. ապծանել յուշոյ. ՀԻՇԱՏԱԿԱՑ ՖԻՒՐԻՆԱՆ ԼԵՓԵՐԻՆ։

Écourter, էքուռտէ, ն. մատակատաբ առնել. յոյժ կարձել. 2. կրճատել, կարճել զԱԳԻ. ԵՒ ԲԱՌՈՒ ԵՒՆԻՒՔ. ՁԵՒ

ֆայա Լբէմաք. Ինօրհնմէք. Ղանհաբէք Ինլնէ։

Écluse, Եքլիւզ, էք. ապահանք. Ժամանք ջրոց. 2. Վիքնագուռն. գուռն ապահանց. ապա ղինոի. 2. ապահեփեռապա ղինոի Հեփեռապա։

Éclusée, Եքլիւզէ, էք. Ջուր ապահանց. Ջուր ի մէջ գրանց ապահանց. Էրի Հեփեռապեփէ ղինո ապայ։

Éclusier, Եքլիւզիէ. ար. վերակացու ապահանց. ապա ղինոի Նուէրբ։

Écobue, Եքօղբ, էք. քաշ. լափ. փորբէ։

Écobuer, Եքօղբէ, Ն. քերել բահիւ գխոռոս. Հերկել գերկիր. Նորոգել. օրլաբը լափայլ Հաղբմէ. Ժողբուբը Ինչիւրմէ։

Écofrai, Եքօֆրէ, ար. սեղանատախտակ (դերձակաց). (Ընկրէլ) փերիւնհը։

Écolâtre, Եքօլափրը, ար. ժառանգաւոր սեռուչ եպիսկոպոսական գպրոցաց. Վերհոլչերիւնի Նուբբ փեչիւչ։

École, Եքօլ, էք. գպրոց. 2. աշակերտը. գաս աշակերտաց. 3. ազանդ, վարդապետութիւն (փիղիսոփայից). Ֆերիկ. 2. լայերվէբ. 3. (Ֆեչնօֆ) Ֆըրէօբը, Հովէրէփ։ **Faire l'— buissonnière**, Խոյս տալ ի գպրոցէ. Ֆերիկդրէն գաչմաք վերմէք։ **Prendre le chemin de l'—**, գերկայնաձիգ ճանապարհէ յուսուն Հարկանել. ապահոն Նօլ Նոռմէք։ **Dire les nouvelles de l'—**, Հայտնել գիրս ինչ ընկերաց Հիման իրեք գրամ պարտ եր լռել. գիր գէչիմոք Հոռեցապոլան Հաղոկիւրէ Ինվէչիչ Նոփլ Ենմէք։

Écolier, ère, Եքօլիէ, Նոր, ար, եւ էք. աշակերտ. լայերվ։

Éconduire, Եքօղնէրնա, Ն. արտաքս Հանել. մերժել. յառնուլ յանձն. գերէրնէ Նանընտան գէք Եմմէք. Նօլ վերնէ. գոլտան ասվմէք։

Économat, Եքօնօմա, ար. Հազարապետութիւն. տքնատնութիւն. վերնիչխոճլըբէ. Նաչբէրլբէ։

Économe, Եքօնօմ, ած. եւ ար. Հազարապետ. տնտես. մատակարար. 2. տնկատուչ. տնտես. 3. խնայող. փոՀիա. վերնիչխոճի. 2. Եքճիկնէ. 3. խոռնեմի։

Économie, Եքօնօմի, էք. տնտեսութիւն. տնտեսութիւն. մատակարարութիւն. 2. կարգ. յօրինուած. 3. ճշդութիւն. խնայութիւն. 4. տնտպարութիւն. 5. տնտեսական երկրագործութիւն. վերնիչխոճլըբէ. փեՀիաչլբէ. 2. ուբբա. ընէրվէղ. Նիչմ. 3. խոռնեմիչէ. 4. Եքճիկնէչէ. խռնեռորլբէ. 5. չիճիչէ խոռրեմ. չէրոռ ընէռոռէբէ։

Économique, Եքօնօմիք, ած. տնտեսական. 2. ճշդեալ. խնայեալ. խռնեռոր. 2. խոռրեչէ։

—, էք. տնտեսութիւն. խռնեռորլբէ։

Économiquement, Եքօնօմիքմէն, Ա. տնտեսութեամբ. խնայելով. խռնեռորլբէչէ. խոռրեչ չէ։

Économiser, Եքօնօմիչէ, Ն. տնտեսել. մատակարարել ըստ պատշաճի. 2. խնայել. խռնեռորլբէ Եմմէք. 3. խոռրեչ Եմմէք։

Écope, Եքօփ, էք. Ի թէ վռան գչուրս արտաքս Հեռացնելոյ ի նաւէ. փոյչլբէ ասոյոռնա պչալաճոճէ փերիւչ։

Écorce, Եքօռս, էք. կեղեւ. պատիճ. 2. արտաքին կերպարանք. փոպոփ. 3. տիլորիւ Ինօչիռնէռլ. ասորիւ Ինչիչբէ։

Écorcer, Եքօռսէ, Ն. կե-

լուծմունք. 2. ֆիւրինէ նաւք վէրծին. ֆիւրինէն ուշմունք. անլուծումունք. 3. գուծումունք. կեղծիքներ. 4. իսուվերի նաւթնաղբմունք. 5. պիւրինէն ըէէք իսուծմունք. — , ն. փայլէ. շողալ. փողփողալ. էուլուծումունք. ըէէլուծումունք. —, անք. փայլատակել. լեվէ էուծմունք։

Éclaireur, եէլէուէօռ, ար. լրտես. կեղծիք։

Éclanche, եէլանշ, իէ. ապդր խոյոյ մսկիլոյ. եէլէըցճէք գուռաս։

Éclat, եէլ, ար. լոբատ. ատշեգ. կատար ատատցնալ. 2. շողիւն. նշոյլ. պայծառութիւն. 3. փառք. շուք. պատիւ. 4. գղրգիւն. շաչիւն. չառաչիւն. չլուկ. չրինդն. ձայնիւն. խօնէլ. էրէլ. եէըճնիլ. 3. էուլէէլ. նօր. 3. լեհուիէն. աալնանն. 4. լեհուն. էուրէպ. կեղեկիլ։ — de rire, քրքիջ. գուգուհո։ En venir à un —, առնել յարատցանել ժխոր. էուրէըուլ լէէրմէ։

Éclatant, ante, եէլէպտի, անք. ած. փայլուն. պայպայկուն. շողաւոր. լուսաւոր. փառաւոր. մեծապայծառ. 2. հնչական. արտաձայն. ատատկանալի. էուլէ. բուլէն. ծեվիլ. 2. նօրինի. ակուլը. կէրէուլիւնէ։

Éclater, եէլէպթ, ն. խորտակել. շառաչմամբ. պպղթել. ճայնել. շաչել. 2. փայլել. շողալ. 3. ի գուրս յարձակել. արտաքս դիմել. ատատկուծեամբ. ի վեր բխել. 4. յայտ գալ. ի վեր ելանել. էուլուծել. էլուլծել. էլէըպտալ. 2. էուլուծել. 3. ֆէըէրմէ. հիմ՛ իւր էէրմէ. 4. վշտանա էէրմէ. լուծուծել. — de rire, քրքջել. մեծաձնա. գահ գահ կնէլէ։ —, ն. ծնանիլ (պղտատմ). (հէրաչը) պեուծել։

Éclectique, եէլէկտիք, ած. ընտրական (փիղոսոփայութիւն). էնիկտաց։

Éclectisme, եէլէկտիզմ, ար. ընտրական փիղոսոփայութիւն. ընտրականութիւն. գուրնաֆէք։

Éclegme, եէլէկմ, ար. գնդ իրչ կրծաց. կեսէս խուլուգաշմունք ճաշատ։

Éclipse, եէլիփս, իէ. նուազգութիւն, խաւարումն (լուսին, արեգական). (այ, կնէնէլ) խաւնալմունք. խաւատ։ Faire une —, հեռանալ յայկան քիթեել. անհրեւոյթ լինել. պէրտին պէրէ եէըսէլանմունք. կեօրնանգ օյմունք։

Éclipser, եէլիփսէ, ն. խաւարեցուցանել. նահանգուցանել. ծածկել. էուրնիմունք. եէօրնէմ։ S' —, յ. խաւարել. ծածկել յայտց. (այ, կնէնէլ) նուազնալ. կեօրնանգ օյմունք։

Écliptique, եէլիէքտիք, իէ. ծէր խաւարման. վերայի չէմ։ —, ած. (աստղեան) խաւարմանն. խաւատիկ։

Éclisse, եէլիս. իէ. նեղ եւ նուրբ ատխատկ վանդակիներդ ունելոյ զանկերս խախտակալ անդամոց. 2. նեղ եւ նուրբ ատխատկ (յայլ եւ այլ պէտս). եէըէրէ եէկէրիւն խոխոնս պատը. 2. իւնկ խոխոնս. եէուէըէրմ խոխոնս։

Éclisser, եէլիսէ, ն. կապել. պնդել տախտակօք զանդամս խախտեալս. եէըէրէ եէկէրիւն խոխոնս պատլուծել։

Éclopé, ée, եէլօփէ, ած. ատկախիկ մի կաղ. հաչմատ. ոտատ. ատէատ։

Éclore, եէլօռ, ն. արտաքս ելանել (ի ձուոյ). ծնանիլ. 2. փիթիել. կկչել. 3. ծաղել. ի վեր բերել. (նուրնատան) էլէմէ. գօշմէ. 2. (էնէկ) ուլամէ. 3. օր-

— de coups, *թափել· կոչկռմել· գանալից լարագան առնել· զայրիլ պեչրել*։

Échiquete, ée, *եչիքետե·ած· չորեքկուսի խորշիւք· աղիւսակաձ· պեօպո պեռնչ խոնէչ*։

Échiquier, *եչիքիե, ար· սեղանակ սարիկչ խաղալ, ճարտարակի· 2· սուն գանձուց· գանձատուն· պալատնարան երևոմից յԱնգլիա· 3· ուղղան չորեքկուսի· սորբած ներքին· 2· ներքրոպա հրչ պէր կուրդ· 3· պէր նեվ ըստըդ*։

En —, *խորշ խորշ գործեալ· պեօրի պեռնչ խոնէչ*։

Écho, *եքօ, ար· արձագանգ· ա՛ւօթ պեռա· խոսք*։

Échoir, *եչուար, չ· անկանել· եւանել· վիճակիլ· դեպ լինել· պեչրել· բարի կիրել· էրանքի օլմէ· վարկ (օ ինչ) պեչրել*։

Échoppe, *եչօփ, է՛ն· կրպակ փոքրիկ· 2· քանդակագործի գրասյ· էօլոսոք պեռէէռանը· 2· ոտիր եանի*։

Échopper, *եչօփէ, չ· գործել քանդակագործւով· պեռէր եանի՛ էնէ էլէռէ*։

Échouement, *եչուամէ, ար· խրիլ· (նաւէ) օխուրմա*։

Échouer, *եչուե, չ· խրել· բախել նաւս· 2· սխալել· ձախողիլ· ի գերես եւանել· (ևիպ) օխուրմաք· էայա վաբուլմաք· 2· պոլ ըզէմաք· բարի կիմփաք· պոլ ըզէմաք· —, ն· խրել (գնաւն)· (ևիպ) օխուրմաք*։

Échu, ue, *եչի՛, ած· գիպեալ· պատահեալ· վիճակեալ· բարի կիլիլ· պէրիլ*։

Éclmer, *եւիմէ, ն· հատանել զկատաթս ծառոց· ալճալարբն ինէնէրինի պեռմէ*։

Éclabousser, *եքլապուսէ, ն· ցայտել զտիղմ ի վերայ չմաւոր ըզբռնմաք*։

Éclaboussure, *եքլապուսիւռ, էի՛ն· ցայտք գայտիղեաւ· չմաւոր ըզբռնմաք պէչրել*։

Éclair, *եքլէռ, ար· փայլակին· փայլատակումք· 3· չորեքն· չէրչէ· 2· փոքրիկ*։

Éclairage, *եքլէռաժ, ար· սովորական լուսաւորութիւն (քաղաքի, թիատրոյ)· (չէռչէռ) կէռչէլէրի փոխել նոփռ*։

Éclaircie, *եքլէռսի, էի՛ն· լուսաւոր մասն երեւալ յամպս· 2· բացատ, անյարիկ վայր յանտառս· պոշլարդա լարդա ըզբէչէլ եէր· 3· օրհնեալ ևաւուր եէր*։

Éclaircir, *եքլէռսիռ, ն· պայծառացուցանել· 3· պարզել· մաքրել· պայծառ, վճիտ գործել· 3· նուազեցուցանել զվիճին, զխառնուածին· 4· լուսաւորել· պարզել, փարատել զտարակուսանս· պէրէռքլոշդըրմաք· 2· փոքրացնիլ· բիչինկի ալըզըլմաք· 3· ասլըզը կէռկիլմէք· ակլէռկիլմէք· ակլէռկէք վէրմէք· 4· իշոհնկի քօլըզըրմաք· պկլա կիմէք*։

Éclairer, *եքլէռէ, ն· պայծառանալ· 3· տեղեկանալ· խելամուտ լինել· ուսանիլ· 3· նուազել, փոքրանալ· 2· պարզիլ· եէրլի եէրլինէ անլամաք· 3· պոլմաք· ակլէռկիլմէք*։

Éclaircissement, *եքլէռսիզմէ, ար· մեկնութիւն· տեղեկութիւն· լուսաւորութիւն· հանս· լերմ· պէրէ*։

Éclaire, *եքլէռ, էի՛ն· հողմախայտ· եէրլէռիզը օխուռ*։

Éclairer, *եքլէռէ, ն· լուսաւորել· 2· լուսաւորել զմիտս· տեղեկացուցանել· 3· գնել· նկատել· լսոհանել· 4· լրջացուցանել զկատաթս· 5· յոյժ յանապոյ տանել· ճրագ ցուցանել· նոռլանէռէրմէք· ըստէ-*

հարք (ի պատերազմի). ապաստարան, ֆեյտուերիք օգնական է. 2. (ճեղուփ) ապաստան, ընդհատ.

Échauffure, եշոֆիւռ, է. խաղաւարտ. արատ. փառ փոդոյրցեալ.

Échauguette, եշոյկէթ, է. դիտանոց պահպանության. պեծճ փոշտի. փուլ. ֆորտալ.

Échéance, եշէոյս, է. ժամադիր ժամանակ հատուցման. ժամանակակէտ. ժամկէտ. վարձ.

Échec, եշէք, ա. հարուած. կոտորած. 2. ձախտ. կորուստ. 3. ապառնաւճ, բռնադատութիւն թագաւորին կամ այլոց արձանաց ի սատրինջ խաղալ. գերելն. 3. ջարդ. փոքիր. 3. առիթ պատճառ փլէ. փլէ տալ.

— et mat, պարշարուճ թագաւորի ի սատրինջ խաղալ. չհ մնալ.

Tenir en —, լինել խրտաւիլ. արգելուլ. խափան լինել. ներշնչել. օրմէ. պրոֆորմէ.

Échecs, եշէ, ա. յ. սատրինջ խաղ. ճարտարակ. 2. արձանք սատրինջ խաղալ. սպրոնճ. 2. սպրոնճ ընշէրը

Échelette, եշըլէթ, է. փոքրիկ բնչ սանդուղք կամ ակիշ կախեալ պհամեմատ պրատուալ առ ի պքեռնա բառնալոյ. եյէր ընդնէլ.

Échelle, եշէլ, է. սանդուղք. ելանելիք. 2. նաւահանգիստ. նաւամատոյց. վաճառատեղի ծովեզերեայ. 3. սանդուղք. փոքրկացուցեալ չափ (մղոնաց, սահմանաց յաշխարհացոյց տախտակս). ներքին. 2. խոհէմ. պերճ. 3. (խորհրդապ) հըթոս.

Faire la courte —, ելանել ի միամանց վերոյ առ հասա-

նել ի տեղի ինչ բարձրացեալ. պէր ինչոփ բարձրանալ իջանել պէրեքէ իշնէ պէրեքէր նըգիմ.

Faire —, արկանել խարխափ ի նաւահանգիստս արեւելից. պէշրէէ նոփեշխրնոփ պէփը պիմ.

Échelon, եշըլոն, ա. սրաշք սանդղաց. սանդղամատան. ներքին պէտպան այոզը. փերքեմ.

Écheneau, եշընո, ա. փայտեղէն խաղալիկ տանեաց. օրոնոպան օլոք.

Échenillage, եշընէյիւռ, ա. տատակելն, մաքրելն զմորմռատրս. ընդունել ընծից. պէտ ֆոտրտըրնըզ նօլորթէրմ.

Écheniller, եշընէյիէ, ն. տատակել, մաքրել զմորմռատրս. պէտ ընդունելը պեվէնէրմէ, նօլորթէրմէ.

Échenilloir, եշընէյուռ, ա. գործի տատակիչ մորմռատրց. պէտ ընդունելը նօլորթէրմէ պէտ.

Écheveau, եշըվո, ա. կարժ. էնկ. ֆուլդ.

Échevelé, ée, եշըվլէ, ած. հերարձակ. փուշընըէ պուշնը.

Échevin, եշըվէն, ա. տատիկան. վուէ.

Échevinage, եշըվէնոյ, ա. տատիկանութիւն. վուէնէ.

Échif, ive, եշիֆ, իվ, ած. յոյժ քաղցեալ. անյագ. ցնյնէն աճըթըլ. փոյմուշ.

Échine, եշին, է. ողնայարկ. ող. օնոպրոս փեռնէ.

Longue —, ծնգեալ եւ ծիւրեալ. վոխա յոյժ. պոռն. խըբա.

Échinée, եշինէ, է. մսան մի կանց խոզի. մսան խոզի. փոնոպ ոբրնը.

Échiner, եշինէ, ն. խորտակել զմէջս. բեկանել զոզն. 2. սպանանել. կոտորել. պէնէ էրմէ. 2. նօլորթէրմէ.

Écharnoir, ելաոնոտար, ար. գործի քերելոյ գլխա ի մորթի ոչխարն եղեալ գոլա ելաւմամբ ապրի։

Écharpe, ելաբ, եզ. գօտի, կամար արկեալ ուսոյնգամանաւթի։ 2. կառ. կախեալ գպրանոցէ առ ի բառնալ գրազգակին վիրաւորեալ։ 3. գգեաստ, զարդ ինչ կանանց. հմայիլ ըստ ինքեր, գօտեաբ։ 2. եաբալանել ելոբ եօթբեաթամբ իչին ոչաշտան առելը գալ։ 3. ար նեղ չիներ բառաբոյ պատկին։ Changer d'—, չրջել զկարծիս. յայլ կողմն միտել. ճայտե. գալբ ճերբայս ևրթալ։ En —, դ. առ ի չեղ. կողմանակի. չեվրեր։

Écharper, ելաբեր, ն. առ ի չեղ վիրաւորել, խոցել։ 2. ընդ առաբ հանել. անհնարին կոտորել. չեվրեր, ճերբեմ ոչ ելելը եօթաչոփ։ 2. զայներ չերբելոբ ևրթալ։

Échars, arse, ելաբ, առա, ած. (հողմ) սկար եւ չեզոք. 2. թերակշիռ. (գահեկան)։ եավալ վճ ճառբերել (բիաչիաբ)։ 3. այբբ եչոչ (ուճաբ)։ 3. գ. Avare.

Écharser, ելաբել, ն. կրնել (հողմոյ) նուազեալ եւ չեզոքանալ։ (բիաչիաբ) եավալ վճ ճառբերել օշմե։

Écharseté, ելաբաբերբ, եզ. պակասութիւն օրինաւոր կշռոյ կամ խառնուածոյ (գահեկանաց)։ այբ եչոչելեալ ոճոչե ապաչելելը։

Échasses, ելաբ, եզ. չո. ոտնաթաղ. գաւազանք երկու առ անցանելոյ ընդ ճախճախուտս վայրս եւ կամ առ բարձր երեւելոյ. այբելեալ նալն գործ եաբալանաւորելը։

Échauboulé, ée, ելգոաբ, ած. ի խազաւարտիւք. գաբաբեբելը։

Échauboulure, ելգոաբ, եզ. պալար. խազաւարտ. գաբաբեբելը։

Échaudé, ելգաե, ար. պան ինչ. պէր նեղ եաճաբ եալ։

Échauder, ելգաե, ն. լուալ ի չուբ եառացեալ. 2. թմանալ ի չուբ եառացեալ. 3. խարչանել չրով եառացեալ. գայնոբ առառ կոչեբեալ. 2. գայնոբ առառ գաբիբերալ. 3. ոբճոբ առոչը գաբիբերալ։ S'—, չ. խարչանել. պրել. 2. վնաս կրել. առաճել. կանդել. 2. ջրաբ լճելել. եաճաբել։

Échaudoir, ելգոաբաբ, ար. տեղի թմանալոյ ի չուբ եառացեալ. 2. կամ ասպ չրոյ եառացեալ. գայնոբ առառ գաբիբերալ. 2. գայնոբ առա գաբիբերալ։

Échauffaison, ելգֆեզի, եզ. եառալը, բորբոքիլն մորճոյ ի ասպոյ. հերբերելեաբեն ընեն ուելբբե ևրթալ։

Échauffant, ante, ելգֆել, ալբ, ած. տապացուցիչ. հաբբերելի ևեկելելի։

Échauffement, ելգֆբմել, ար. ջեռուցանելը. տապ. եառանդն. բաբբմա. հերբերել։

Échauffer, ելգֆե, ն. ջերմացուցանել. 2. տապացուցանել. 3. վառել. բորբոքել. զայրացուցանել. եբաբ գբերել. բաբբմել. 2. հերբերել ևրթալ. 3. եբաբերբել. եօթելեաբերթալ։

— une maison, բնակիլ զաւազինն ի նորաչէն տան. ևեկն եաճաբել եվրե օճոբմայ գալչել։

— les oreilles à qn., զայրացուցանել զոք բանիւք. գաբաբերթալ։

S'—, չ. տապել. ջերմանալ. ջեռնուլ. 2. զայրանալ. բորբոքիլ. եբաբ. բաբբմել. 2. ալեաբ. բաբբմել։

Échauffourée, ելգֆոաե, եզ. յանդուգն, ձախող գործ. 2. յանկարծադէպ պատա-

ինչ փոքրիկ · 2. լեզու սրընդ. արձանէն օգուն · 2. տե՛ս տե՛ս տէլ ։

Échancrer, Էշանքրէ, ն. Հատանել աղեղնաձեւ. նմ. տե՛ս տե՛ս օյոռ էշանքրուած · Էշանքրէ ։

Échancrure, Էշանքրիւռ, էդ. Հատուած աղեղնաձեւ. փռուած մահկանձեւ. նմ. տե՛ս տե՛ս էշանքրէ ։

Échandole, Էշանտոլ, էդ. Նաւըր եւ փռրրիկ առիսակ յարկաց. կոչի ուշիք լոբ Էշանտոլ ։

Échange, Էշանժ, ար. փոխանակութիւն. փոխարէն. տե՛ս տե՛ս Էշանժ. Ընդ — մտնել ։

Échanger, Էշանժէ, ն. փոխանակել. տե՛ս տե՛ս տե՛ս Էշանժէ ։

Échangiste, Էշանժիսթ, ար. փոխանակիչ. տե՛ս տե՛ս Էշանժիսթ ։

Échanson, Էշանսոն, ար. մատուռակ. առակառապետ. գաւրհատ ։

Échansonnerie, Էշանսոնըրի, էդ. առկառապետի արքայի. մատուռակի արրուեստ. 2. արբունի մատան գինւոյ. գաւրհատուրիւն · 2. Հանդիսի խոսի. տէրայութիւն Էշանսոնըրի Հանդիսին ։

Échantillon, Էշանթիյոն, ար. օրինակ. առգին. փորձ. նօրնէ. Տնէրս. նմոյշ ։

Échantillonner, Էշանթիյոնէ, ն. արժանակէտ գործել. Համեմատել ընդ օրինակ. չափոյն. փորձել · 3. տալ, առնուլ առգինս վաճառաց · (Վերնագիր) տայ ըստ նմոյշի · 3. Տնէրս վերնէ, ալմէ ։

Échappade, Էշաբադ, էդ. վրիպուած, խոտորումն քանդակագործուոյ ի վերայ քանդակելոյն. տե՛ս տե՛ս ընդ բայս օյոռնէն ի-վերնէն Էշապալ նիմէ ։

Échappatoire, Էշաբատուար, էդ. խուսափանք. փոխուած · տե՛ս տե՛ս Էշաբատուար ։

Échappée, Էշաբէ, էդ. վրիպանք. վաղվադրկոտութիւն, գործ վազվազուկ · Էշաբէ օյոռ Էշաբէ ։

Faire qc. par échappées, առնել ինչ ընդ ժամանակս ժամանակս եւ գադուագողի. — de vue, նեզ եւ անձուկ տեսիլ ի միջոյ (Էրատոյ, տանց) · (տե՛ս եւ) տրաբլիսան Էշաբէնէն ուշ տոր Նոպլոբէ ։

Échapper, Էշաբէ, ն. ճողոպրել. խուսափիլ. վերծանել. ելանել · 2. Էրեւել. չլինել յայտնի · 3. դիպել յանխորհուրդս. վրիպել · 4. ի դերեւ ելանել · չեք լինել. գաշնէ · տե՛ս տե՛ս Էշաբէ · 2. Էնօրհնդիսէ · տե՛ս տե՛ս օյոռ · 3. Էլէմէնթլը նիշ · Էրէ · Էրէ Էօտաճ (տե՛ս տե՛ս) Էշաբէ · Էշաբէ · 4. տե՛ս Էշաբէ · Էշ օյոռ ։

— de la mémoire, սրծանել յուշոյ միջատակաց · Էրէ Էշաբէ · առնաբոյծ ։

— de la main կամ des mains, սրծանել ի ձեռաց · անկանել ի ձեռաց · Էշնորհն տե՛ս տե՛ս · տե՛ս ։

Laisser — un cri, un soupir, ճիչ արձակել · յոգւոց Հանել · գաղտագրել · Հա տո՛ր Էրէ ։

—, ն. Թօթափել յանձնէ · զերծանել · Էշաբէլ · Էշաբէ · Էշաբէ ։

Écharde, Էշարդ, էդ. շիզ, փուշ մնեալ ընդ մարմնոյն · Էրէնէն Էլէնէն Էրէն տե՛ս Էշօզ, տե՛ս ։

Échardonner, Էշարդոնէ, ն. փչախիլ առնել · խլել զփուշս · տե՛ս տե՛ս Էշաբէ · Էշաբէ · Էշաբէլ տե՛ս ։

Écharner, Էշարնէ, ն. քերել զմիսն ի մորթոյ · տե՛ս տե՛ս Էրէն Էրէն Էշաբէ ։

Ecarter, է֊ա֊ր֊է, ն. զատանել. անջատել. հերձել. հանել. բանալ. 2. հեռացուցանել. 3. խոտորեցուցանել. 4. ցրուել. վարատել. հալածել. 5. ի բաց դնել զաւելորդ քարտէսս ի խաղալ. սչրմտ. խորհուրդ. չբեմարանք. ապտե. 2. Եր֊ա֊կ֊ր֊մ֊ք. 3. փո֊ը֊ր֊ա֊ խօսս չբեմարանք. 4. փո֊ը֊ը֊մ֊ք. ա֊ք֊ է֊ր֊մ֊ք. 5. օ֊ը֊ն֊ա֊ չնայ֊ա֊ք ե֊ա֊ը֊ը֊ը֊ր֊ը չբեմարանք։ S'—, ն. հեռանալ. խոտորիլ. Եր֊ա֊կ֊ր֊մ֊ք. ապրելմամբ. ա֊ք֊մ֊ք։

Ecatir, է֊ա֊կ֊ր֊, ն. ի֊ե֊ի֊ի֊ ի֊ն֊ պնդել ընդ մանլով. խ֊ն֊ն֊ն֊ն֊ ն֊ն֊ն֊ն֊ն֊ն֊ե֊։

Écaudé, ée, է֊ը֊օ֊ե֊, ա֊ն֊ կըճաու. 2. կարճապի. ը֊ա֊յ֊ը֊ա֊ը֊ը֊ը֊. 3. ը֊ը֊ա֊ ը֊ա֊յ֊ը֊ա֊ը֊ը֊։

Echolique, է֊ը֊ն֊է֊, ա֊ն֊ փոխադարձութիւն ծնցնդեանն. որ առայն վիժել. ի բաց վտարական. չ֊ե֊ի֊ը֊ա֊ն֊ ե֊վ֊ե֊ը֊ ը֊ա֊ը֊ը֊ա֊ը֊ը֊ա֊ն֊ ը֊ը֊ա֊ը֊ ը֊ն֊է֊ը֊ե֊ն֊։

Ecce homo, է֊ը֊ օ֊ծ, ա֊ր֊ ահա այրդ. ի֊ր֊ի֊ա֊ա֊ փա֊ւ պատկաս. պատկեր կամ արձան ի֊ր֊ի֊ա֊ա֊ի֊ փո֊վ֊ը պատկելոյ. ի֊ա֊ ե֊ի֊ի֊ն֊ի֊ն֊ի֊ն֊ պ֊ա֊ը ե֊ի֊ե֊ն֊ ի֊ա֊ն֊ի֊ն֊։ C'est un —, այր գ֊ա֊ն֊ա֊ա եւ վախա յոյժ. ը֊ա֊ի֊ ը֊ա֊ա֊ն֊ ա֊ե֊ր ե֊ն֊։

Ecchymose, է֊ի֊օ֊ւ, է֊. ա֊ա֊ր֊ա֊ծ֊ա֊ն֊ ա֊ր֊ե֊ա֊ն֊ ընդ մորթի֊ով. կապտաւակաւ նչան հարուածոց. ծ֊ը֊ր֊մ֊. է֊ը֊ փ֊ւ ֆ֊ն֊։

Ecclésiaste, է֊ը֊է֊ի֊ա֊ը֊, ա֊ր֊. ժ֊ո֊ղ֊ո֊վ֊ող. ե֊կ֊է֊ա֊ա֊ա֊ն֊ա֊։ է֊ը֊ֆ֊ա֊ն֊։

Ecclésiastique, է֊ը֊է֊ի֊ա֊ը֊ը֊է֊, ա֊ն֊. եկեղեցական. ա֊ե֊ն֊ի֊ն֊ ա֊ա֊ը֊ը֊։ —, ա֊ր֊. կղերական. եկեղեցական ա֊ք֊. 2. խմաստութիւն Ցեսուայ Սիրաքայ. ե֊է֊ի֊է֊. ե֊ե֊ն֊ի֊ն֊ ա֊ա֊ը֊. 3. ե֊ի֊ա֊ը֊ ե֊ը֊ի֊ա֊ ի֊ն֊ն֊ Սիրաքայ։

Ecclésiastiquement, է֊ը֊է֊ի֊ա֊ը֊ը֊է֊ն֊, մ֊. որպէս եկեղեցական. զօրէն եկեղեցականաց. ե֊է֊է֊ն֊ն֊։

Eccoprotique, է֊ը֊օ֊ը֊օ֊ր֊ի֊, ա֊ր֊. ի֊ե֊ի֊ե֊ւ կամ մեղմ լուծիչ (դեղ). ի֊ի֊ե֊ի֊ն֊ ն֊ի֊֊ն֊ի֊ն֊ի֊ն֊ (ի֊է֊ն֊)։

Écervelé, ée, է֊ե֊֊է֊է֊, ա֊ն֊. ի֊ա֊ի֊ե֊ա֊ւ ուղեղ. ծանծաղամիտ. ապուշ. պ֊ե֊ն֊ե֊ւ ա֊ն֊ի֊ն֊։

Échafaud, է֊է֊ֆ֊, ա֊ր֊. տախտակամած. յատակերտք. 2. փայտակերտ կայան կամ բարձրաւանդ հանդիսատեսից. 3. բեմ գլխատութեան. (դ֊ի֊ա֊) ի֊ե֊է֊ե֊ի֊։ 2. ե֊ե֊ե֊ի֊ի֊ (ե֊է֊ե֊ի֊ի֊ի֊ ի֊է֊) ի֊ե֊է֊ե֊։ 3. ի֊ի֊է֊է֊ա֊ն֊։

Échafaudage, է֊է֊ֆ֊ա֊ի֊, ա֊ր֊. կանգնել, կազմել յատակերտս, տախտակամած. 2. յատակերտք. 3. հանդեսադանք. պատրաստութիւն. ի֊ե֊է֊է֊ ե֊ո֊ր֊ա֊, ի֊ա֊ա֊ո֊ 2. ի֊ե֊է֊է֊ ի֊ա֊ե֊ը֊։ 3. հ֊ա֊է֊է֊ե֊ի֊։

Échafauder, է֊է֊ֆ֊օ֊ե֊, է֊. կազմել, կանգնել յատակերտս. ի֊ե֊է֊է֊ ի֊ա֊ե֊ը֊ի֊, ե֊ո֊ր֊ի֊։ S'—, ն. պատրաստել. կազմել զանձն. հ֊ա֊է֊է֊ա֊ն֊ի֊։

Échalas, է֊է֊է֊, ա֊ր֊. ն֊է֊ցուկ. ցից. ձողս. փայտ. փ֊ո֊ն֊ի֊ի֊։ հերձած։ C'est un —, կարի իմն ծիւրեալ եւ մաւեալ է. ը֊է֊ի֊ի֊ ի֊է֊ը֊ ի֊ա֊ւ հիւղս ա֊ե֊ն֊ի֊ն֊ ե֊ի֊ե֊ի֊։

Échalassement, է֊է֊է֊ը֊ի֊, ա֊ր֊. ցցիլն ձողս. փ֊ո֊ն֊ի֊ ա֊ը֊ր֊մ֊։

Échalasser, է֊է֊է֊ի֊, ն. ն֊է֊ցուկս հարկանել. ձողցցել. ձողաւորթն առնել. փ֊ը֊ն֊ի֊ ա֊ը֊ր֊մ֊. հ֊է֊ր֊ե֊ի֊ի֊։

Échalier, է֊է֊է֊ի֊, ա֊ր֊. ցանկ. արգելագք յոտաց. ի ձողոց. ը֊է֊։

Echalote, է֊է֊օ֊ը֊, է֊. ա֊ա֊

երել. փխրել. լեռալ. 3. զանազանել. կակղել. եղչել. եռալ. 3. ՚ի ՚ի ՚ի. 3. ՚ի ՚ի ՚ի. 3. ՚ի ՚ի ՚ի.

Écacheur, ի ՚ի ՚ի. ար. — d'or, ՚ի ՚ի ՚ի ՚ի ՚ի ՚ի ՚ի ՚ի.

Écaille, ի ՚ի ՚ի. ի ՚ի ՚ի. 2. պատեանք (կրպակի). ՚ի ՚ի ՚ի. 2. ՚ի ՚ի ՚ի ՚ի ՚ի ՚ի ՚ի ՚ի.

Écaillé, ée, ի ՚ի ՚ի. ած. ՚ի ՚ի ՚ի ՚ի ՚ի ՚ի ՚ի ՚ի. 2. ՚ի ՚ի ՚ի ՚ի ՚ի ՚ի ՚ի ՚ի

ակբին ևբեռնուիլ. 3. ևեռ-նաւորուիլ ևեռեր ևեռիլ։

Ébouffer (s'), ս'եռուցնել, ն. լուծանել, թիալանալ ի ծաղուե. ևբ-ըչեռեն պայբլել։

Ébouillir, եռալ-յևեր, ե. նուագել ի չաւ եռալոյ, վասն կարի հին եփելոյն. չբ ծայ-նաբերելոցման, ելևեռեցեռեն ևե-ռիլ, ալալ։

Éboulement, եռալբմն, ար. կործանուածք. եբբևալ։

Ébouler, եռալ, ե. փլա-նել. կործանել. եբբելմբ. ևնեռ։

Éboulis, եռալ, ար. հո-ղակոյտ. փլած. կարկառ. եբելբ. եբբելմբ. ռլալ։

Ébourgeonnement, ե-պտուղնելոմն, ար. յառա-նելն. պտղաքաղ։

Ébourgeonner, եպտուղնել, ն. յառանել. քշտել. կառւել. պտղաքաղել։

Ébouriffé, ée, եռալուելեալ, ած. գիսախիտ. 2. խառ-ւռեալ. չփոխեալ. ալալոյբ ևբռնեալբեալ. 2. ըլալ. եղ պեչբ օլմալ։

Ébraisoir, եռալեղաալ, ար. թիակ հրոյ. ածիլ ևեբելին։

Ébranchement, եռալնելե-լոմն. քշտելն զոտաս. փալըբ ևեռիլ։

Ébrancher, եռալնել, ն. քշտել, բևկանել զոտաս. փալըբ ևեռիլ, ևօքնելոմն, եբբելմբ։

Ébranlement, եռալնելե-լոմն, ար. տատանուածք. երեր. գղրդուածք. 2. տատուածք. գո-ղրդուածք. ալբելբ. ալալ-լուածք. 2. ևնկնելելոմն ևեռ-լոմբ. 3. ևնկնելելոմն ևեռ-ևնելոմբ

արտոց եւ մայրեաց. գեղք եւ անասուն. արտ եւ մայրիք. լայ ի՛ր օրման ծաղրելը. լայ ի՛ր օրման:

Mettre de l'— dans son vin, ձեզմանալ սակաւիկ մի (խպասհանիլմանց, յեռանդմանէ). (խոլոզընիա) պէր ալ գոլայմանէ, կնոհք:

Faire —, առնուլ (նաւու) ջուր. (ինդ) ալ ալմէք:

Faire de l'—, հայհոյմայհոյել, առնուլ ասանկ բ նաւն ջուր ըսկսիլայ. ինդիլ ալ ալմէք:

Nager en grande —, լինել յառաջատեղեան. վայելել ի ամէն բանէ. գօլոփտա օլմէք. ախոյէք էիգոլա գոլանմէք:

Suer sang et —, քրտանալիցս աշխատութեան ցանձն առնուլ. ֆըն ընէրլիդէք. փեր ըզէ ըսլըլմէք:

Ebahir(s'), ս'կոխէ, յ. հիանալ. ըսլմէք. էյ՛ գէյ՛ օլմէք:

Ébahissement, կոխըլմայ, ա՛ր. հիացումն. զբանչանք. ըսլմա. ընահիւգ:

Ébarber, կոռոգիւ, ն. շուրջ կարկառ յապաւիլ. մազքրել. փեսանել. ոճլըրընը, փընարլըրընը փոխէ. ընդդիմանէ. խօլմէք:

Ébat, Ébats, Ébattement, կոռ, կռօ, կոռըլմայ՝ ա՛ր. զբօսանք. պնդիք. կոխ. կռնիք:

Ébattre (s'), ս'կոռըլ, յ. սիամփել. զբօսնուլ. էյլինէք. ընէլիք ընէք:

Ébaubi, ie, կոօգի, ա՛ն. պլուցեալ. հիացեալ. հայրըն. ըսլըզ:

Ébauche, կոօշ, էք. ծրագիր. առաւրագիր. գործիք. ընաւլուք. գագաթը:

Ebaucher, կոօշէ, ն. ծրագրել. նկարել թեհթեա. առաւրագրել. ընաւլուընը, ելիք բնոհնէ ըշէարմաք. գոգընը ալմէք:

Ébauchoir, կոօշատար, ա՛ր. գրոց առաւրագրելոյ. ընաւլուք ըշէարմաք պնդիր գործ:

Ébaudir (s'), ս'կոօգի, յ. խայտալ. կայճիլ. գուարձանալ. ակվինդէ. ակվինճինգին ընդրմաք:

Ébaudissement, կոօգիճի, ա՛ր. կայճիւն. ուրախութիւն. ակվինճինգին ընդրմա. ակվինճ:

Ebbe, կոռ, էք. յաւելուած
Ébe, լիուճիան (ծովու). լիուճիւն. ամուսին ծովու. պնդիլ ալմաը, ճեգգի:

Ébène, կոկէն, ա՛ր. եբենոս. հնդիկ փայտ. ապանօզ:

Ébéner, կոկէնէ, ն. գործել կամ ներկանել ի գոյն եբենոսի. ապանօզէ կընդէ. ապանօզ րնէնէ վէրդէ:

Ébénier, կոկէնիէ, ա՛ր. եբենոս (ծառ). ապանօզ ալմը:

Ébéniste, կոկէնէ՛ր, ա՛ր. եբենագործ. ապանօզճա. ընճիք պօզրմաճը:

Ébénisterie, կոկէնէրըէ, էք. եբենագործուճիւն. Յ. գործած եբենեայ. ընճիք պօզրմաճըէրէ. 2. ընճիք պօզրմաճը իլէ:

Ébiseler, կոկիզըլէ, ն. ծակել ի ձեւ ձագարի. խոռնէ խոխօր ընդ ալիէդ պնդիլէ:

Éblouir, կոլու՛, ն. շլացուցանել. 2. կախարդել. պատրել. կեօղ ընդունիլմաք. 2. կեօղ պայմէք. ալտանմէք:

Éblouissant, ante, կոլուճի, անդ, ած. շլացուցիչ. 2. կախարդիչ. պատրիչ. կեօղ ընդունիլմած. 2. կեօղ պայըճը. ալտած:

Éblouissement, կոլուճիճի, ա՛ր. շլացուճիւն. կեօղ ընդրմաը:

Éborgner, կոօրնէ, ն. միականի գործել. 2. վնասել լուսոյ աչաց ուրուք. ընէէ կեօղ կընդէ. կեօղչանէն

Le temps lui dure, երկայն թուի նմա ժամանակն (առ ձանձրութեան). վտքըն ծնա ֆէր՝ սաղտն ի բօրիւնէ յօր:

Duret, ette, պի-ո-ռ, ռդ, ռէ. սակաւիկ մի կարծր. ֆէր-ռիկ. -ռ-ռիկ:

Dureté, պի-ո-ռ-ռ, նէ. կարծրութիւն. խստութիւն. այդպութիւն. 2. անապրատութիւն. տմարդութիւն. 3. բրտութիւն մարդոյ. փաշպատած. 4. յամառութիւն. 5. խղճմտութիւն. անհարթութիւն. ֆէրվէր. -ռ-ռվէր. 2. վերհաբէրնէվէր. խօրհուրէտ. 3. նաղը. 4. ինապճըռէտ. 5. ֆադռէտ:

Duretés, նէ. յէ. բանք խիստք, կսկծելիք. -ռ-ռ, -ռիռվի -ռօշ:

Durillon, պի-ո-ռիյէօ, ռ. փապարած. բլիթէն. բրտութիւն (յոտս, ի ձեռս). նաղը:

Durillonner, պի-ո-ռիյէօնէ, ռ. բրտանալ. փապարել. կաշանալ. նաղըռլանմէ:

Duriuscule, պի-ո-ռիս-կիւռ, ռդ. փոքր մի կարծր. ֆէրռիկ:

Duumvir, պի-օմվիռ, ռ. երկպետ. մին կերկուց իշխանացն Հռոմայեցւոց. նէյ պէյռիռն պէրի:

Duumvirat, պի-օմվիռ, ռ. երկպետութիւն. երկուց արանց իշխանութիւն. նէյ ֆէյռ հի-պի-ռմռիռ:

Duvet, պի-վ, ռ. մազ աղուամազիզ. ստեղ. սեգ մօրուաց. 2. նուրբ եւ մանր փիւռուրք. հա-ռ. պյռ ռիռ-յի-ռ. 2. ռիճ ֆ-ռ-ռ ռիռ-յի-ռ:

Duveteux, euse, պի-վէ-պ-ռ, ռ-ռ, ռդ. լի մանր մազր փիւռուրվք. հա-ռէ-ռիճ ռիռ-յի-ռ:

Dyarchie, պի-ռ-ռ, նէ. երկիշխանութիւն. պի-ռ-հիռէ:

Dynamique, պինռմիք, նէ. ռժական գիտութիւն. ռժական շարժիչ զօրութեան. ֆ-ռվի՛ռի պ-հ-ռրէ-ռէ ռէ:

Dynamomètre, պինռմռմ-պ-ռ, ռբ. ռժաչափ. ֆ-ռվի՛ռի պ-ռ-ռ:

Dynaste, պինռ-պ, ռբ. հարուստ. պետ. վռի. պիյ:

Dynastie, պինռ-պի, նէ. հարստութիւն. ցեղ կամ յաջորդութիւն միոյ ցեղի թագաւորաց. ֆռպիռհիռրէ պէր նէ-ռի. ռհիռրէ պէ-ռիռի պ-ռրէ ռճռը:

Dyscole, պի-ֆէօլ, ռդ. խռ. վէտ. ռիռիճ. ինապճը:

Dyspepsie, պի-ռիֆէ-պի, նէ. դժուարահալութիւն. պիռ-պէրվռիռէ:

Dyspnée, նէ. ռ. Asthme.

Dyssenterie, պի-ռինռէրռ-ի, նէ. ճանչռը. ֆռն պի-ռմռ-ի:

Dystocée, պի-ռ-ռ-ռ-ի, նէ. դժուարածնութիւն. ինռճ պռչռ-ռմռ:

Dystochie, պի-ռ-ռ-ռի, նէ. դժուարածնութիւն. ինռճ պռչռ-ռմռ:

Dysurie, պիէ-ռ-ռ-ի, նէ. միզապրառութիւն. պիռէ ղրռ:

E.

Eau, ո, նէ. ղռռ. 2. անձրեւ. 3. գետ. լիճ. ծով. 4. հիւթ. 5. քրտունն. 6. մեզ. 7. արտասուք. 8. փայլուն ականց պատուականաց. ռռ. 2. խռմռ. 3. ղռյ. ղիռղ. պիռնէ. 4. ռռռ. իռլի. 5. ինէր. 6. պ-ռէռ. 7. ինռղ իռղը. 8. ճիվհիր ռռյռռ:

— forte, կիպիչ ղռռ. ժանռպռռ. ֆէղռպ:

— de vie, օղի. ցքի. ղռֆը:

Vert d' —, պայծառ կանաչ. ռղէտ նէղէլ:

Vives-eaux, ամռւնի ղռռց ծովու. պինէ պ-ռպ:

Mortes-eaux, նռւազռւթիւն ղռռց ծովու. պինէ ճիղրի:

Eaux et forets, ռէռչռւթիւն գետոց եւ անտառաց կամ

Dunette, փի-նէթ, էգ. բարձրաւանդակ ասիղի խնկացման տաւին. ինչ փընչնփա էփ-ի-ր էէր։

Duo, փի-օ, ած. նուագ երկուց. էի-ի էիչ չոպըրաճ-ի էալիւ։ — **d'injures, de compliments,** փոփոխ, երկակողմանի ծըչնամանք, ողծարանք. ինոր-ֆէյնփէն օլան ւիլիք՞, էի-ը՞։

Duodenum, փի-օփէնօմ, ած. երկաւասանամեայնեան ազիք. օն էի փ-ԼԼԸ պ-ՊԸՐօ-ի։

Duodi, փի-օփի, ած. երկուշաբաթի տասնօրեայ շաբաթ-ու. Հաւասրակապատու-թիւն Գաղիացւաց. Ձրան-ըՊՊՐըն օն ին-նի- հ-ֆին-ըՊՊըն էի-ինճի ին-նի-։

Dupe, փի-Բ, էգ. անձն դիւրագաւ, դիւրախաբ. 2. ծիանձրաւտիտ. պարզամիտ. 3. խաբէայն. որսացեալն. ֆօլշ ա-պանան. փէ-ի էիլէն. 2. ահմաֆ. պէօն. 3. ա-լըսանՀըՊ. փէ-ի էիՊիՊ։

Duper, փի-Բէ, ն. խաբել. գաւել. ա-լ-ոնՀ-ի. փէ-ի էի-ՊիՊ-ի։

Duperie, փի-Բը-ի, էգ. նենգ. խաբ. գաւ. 2. ապչաւտիւն. հիՊէ. ա-լ-ոնՀ-ի. փէ-ի. 3. ՊաՊՊըՊըՊէֆ։

Dupeur, փի-Բէօ-, ած. խաբէայ. պատրիչ. ա-լ-ոփ-ըՐ՞ը։ — **d'oreilles**, գլօսաւցիչ ականջաց (մատանեագիր, ճարտասրախօս). ֆա-լոֆ ա-լ-ոփ-ըՐ՞ը։

Duplicata, փի-Բլիֆ-փ-, ած, պատճէն. ա-լըՊ՞ըՊ էօրնէփ։

Duplication, փի-Բլիֆ-ւիօն, էգ. կրկնաւմն. էի-ի ֆ-ոն ա-րիըչմ։

Duplicité, փի-Բլի-իֆ-ի, էգ. կրկինն լինել. 2. երկիօսաւտիւն. նենգաւտիւն. էի-ի ֆ-ոն-ըՊ. 2. ի-ի էի-ՊըՊի-ի-։

Duplique, փի-Բլիֆ, ած. գոխատրէն, կրկին պատասխանի. ֆիվ-ոլըն- ֆիվ-ոլ։

Dupliquer, փի-Բլիֆի, ն. կրկին տալ պատասխանի. ֆիվ-ոլըն- ֆիվ-ոլ վէրֆ։

Dur, re, փի-, ած. խիտ. կարծր. պինդ. ակրա. 2. անդգրոյն. 3. գժաւարին. դ. դառն. գաժան. ակըն. փէ-ի. ֆ-ովի. 2. ծէրհ-ոֆ-ի-ի-ը. 3. ին-ո՞. դ. ա-ճը. ւէրն. փէ-ի-ին։ — **d'oreille**, գժաւարլուր. ծանրալուր. ֆ-ո-լ-ՊԸ ա-ԸՐ. պէրո-ի-ը։ — **à la détente**, (հրացան) գժաւարձիգ կամ պրոյց գըժաւարին է ծիաւլացուցանել զբլիճակ կայծահանի. 2. ապատհ. կծծի. կարկամ. ակըն ինիֆի-ի (ին-ֆէ-ի). 2. նէ-ի-ո. էլի ֆէ-ի։

Durable, փի-ա-պԸ, ած. տեւական. պա-յ-նըր. ի-ըրէը։

Durant, փի-ա-ի, նէ. ի ժամանակի. միշ. ի (ձմեռան). ած (կենդանուծիւամբ). պո-ըա-ը էի-ին. վ-ֆինըպո։ — **que**, միշ գիտ. նէ պ-ճան փի։

Durcir, փի-ա-ի-, ն. կարծրացուցանել. ֆէի-ինի-ֆ-ի։ **Se —**, յ. խտանալ. բրտանալ. կարծրանալ. ֆէի-ի-ըՐի-ֆ-ի։

Durcissement, փի-ա-ի-ըՐի, ած. կարծրանալն. կարծրութիւն. ֆէի-ի-ըՐի. ֆէի-ի-ի։

Dure, փի-ա, ած. երկիր. մերկ գետին. էէր. ինոփ-ոֆ։

Durée, փի-ա-ֆ, էգ. տեւ. տեւողութիւն. տեւականութիւն. պա-ոնիմ. փէվ-ո՞։

Durement, փի-ա-ըմ-ի, ած. խտաւութիւնամբ. 2. անագորոշնաւթիւնամբ. անողորմ. 3. չինականատպոյս. ա-ըրՐի-ի-ի. 2. ծէրհ-ոֆ-ի-ի-ըՐ՞ֆ. պ-ըԸմանֆ. 3. խօրհ-ոփ-ա. ֆ-ոպ-ոՐ-ա։

Dure-mère, փի-ա-մէա-, էգ. (յ+. **Dures-mères**). կարծրամաշկ ա-ղղայ. ա-րտաքին միզն ա-ղղայ. ա՞ՀՀ ըհէա-ի պէյանէն փ-ըՐ պ-ըրիՐի։

Durer, փի-ա-ի, չ. տեւել. Ձգել. կալ Ձեալ. 2. տոկալ. ժաւժալ. պայանմաֆ. փ-ա-ըմաֆ. ա-ի-րմի-ի. 2. պայանմաֆ. ինհ-ոՀի-ըՐ էինի-ի։

չոյտ . . ասլմայ- Խոթըն (Խոռ Խովրոռռռ) . 2 . ռբե . ըթի . 3 . պեռի . լիվիւ :

Druide , փռ-ի-իդ , ար . Դրուիդ . քուրմ նախնի գաղափարագոց . Խոթի Փրանսըզկոռբն պէս դեռհինի :

Drupe, փռ-ի-պ, ար . միակորիզ միրգ . դեր լիւթերական ժխլէ :

Dryade , փռ-իդ , էգ . Դրիյադ . շահապետ անտառաց . օրհան հռոբիսի :

Dû , փռ- , ար . պարտք . բաժին . զօրճ . հաճքի :

Du, փռ- , յդ . (սաժակ)ին . (գետ)ոյն . (Խռեհ)ին . (նռ)ըն :

Dualisme , փռ-ի-լիզմ , ար . երկուսութիւն (սկզբանց) . երկարմատեան, երկատառաժեան ազանդ . ժըմիռդ Խ-լ ըհէյն :

Dualité, փռ-ի-լիթ, էգ . երկուսութիւն . երկուրականութիւն . Խեռնիւն Խէյ Խանի օյո :

Dubitatif, ive , փռ-ի-թա-թիֆ , իվ , -ի . երկբայական . ընռհինի-ռո :

Dubitation , փռ-ի-թա-իօն , էգ . երկբայութիւն (ի ճարատաբհատութեան) . (ի՛ըմ դեռլա-ըհռ) ընռհին :

Duc, փռ-ի , ար . սեպուհ . դուքս . 2 . եղջերաւոր բուռ . Ռ-ի-ռ . 3 . դռ-յռռ-ի-ըզ-պռ-յե-ռ :

Ducal, ale, փռ-ի-ռլ , -ռ . սեպհոյ . դքսական . Ռ-ի-ռ Ռ-ռի-ռլ-լէ :

Ducat, փռ-ի-ռ, ար . դռ-կաս . դահեկան ոսկի կամ արծաթի . Ռ-ռ-ի-ռ :

Ducaton, փռ-ի-ռ-թօ , ար . գահեկան ինչ արծաթի . դեր նէվ լի-ի-ռ-ի-լէ :

Ducénaire , փռ-ի-նէ-ռ , ար . երկերբեռապետ . էգի էի-ռ դ-ռլը :

Duché, փռ-լէ , ար . գքսութիւն . պատիւ , կալուած սեպհոյ . Ռ-ռ-ի-ռլէէ :

Duchesse , փռ-լէռ , էէ . դքսուհի . կին սեպհոյ . Ռ-ռ-ի- հռռբմ Ռ-լէռ :

Ductile , փռ-ի-դթլ , -ի . կռելի . տարածական . 2 . հլռւ . համթոյր . լի-ի-ի-ի Ռ-յռռ-ըր . Խ-յըռըր . 2 . հ-ռի՛մ . ռեռչ Ռ-ի-լէր :

Ductilité, փռ-ի-դթլ-իթ , էէ . լինելն կռելի . տարածական նռւթիւն . լի-ի-ի-ի Ռ-յռռ-ռա . Խ-յըմ Փ-ռի-ի-լ-ի :

Duègne, փռ-ի-ի-ի-ը , էէ . կին խնամածու օրիորդաց . 2 . կատաղ լինած ընչ նռ-ըզ-ռ-ի . 3 . ռ-ի-ռ-ի-ըր ռի-ռ-ի-ը Ռ-ռը :

Duel, փռ-ի-լ , ար . մենամարտ կռիւ . մենամարտութիւն . 2 . երկուսական (թիւ) . փռ-ռ-յ-ի-ի-ի . Խ-ի-ռ դռ Խ-ի-ռ ճ-ի-ռ . 2 . Խ-ի-ռ-ի-ի :

Duelliste , փռ-ի-լ-ի-ռ , ար . մենամարտ . մենակռիւ . մենամարտիկ . Խ-ի-ռ դռ Խ-ի-ռ ճ-ի-ռ-ի-լ-ի-ի . փ-ռ-ռ-յ-ի-ի :

Duire, փռ-ի-ռ , յ . պատրաստել . վայելել . 2 . հաճոյ լինել . փ-ի-ռ-ռ-ի-ռ ի-ռ-ի-ռ . Խ-ի-ռ-ի-ռ-լ . 2 . ռ-ի-ռ-ռ-լ ռ-ի-ռ-ռ . — , յ . վարժել . կրթել . ռ-ի-ռ-լ-ռ-ռ-ռ :

Dulcification, փռ-լ-ի-ի-ի-ռ-ռ-ռ-ռ , էէ . քաղցրացուցանելն . ամթռմ . Խ-ռ-ի-լ-ռ-ռ . Խ-ռ-ի-լ-ռ-ռ-ռ

Droguiste, ֆր-ոյ|ք-ֆ, ա՛ր. դեղավաճառ. ար վաճառէ նխուճս գեզոց. ֆ՚ղ-ճը:

Droit, oite, ֆր-ռ-ռ, ա՛ֆ, ա՛ֆ. ուղիղ. ուղղորդ. 2. կանգուն. կանգնաւոր. 3. աջ. աջոյ. 4. արդար. անխարդախ. 5. ազ-ջամիտ. արդարամտորէն. փոշ-ր-ռ. 2. փլուիլ. այ-ֆ-ֆռ-ր-ռն. 3. ռաշ (ն-ր-ֆ). 4. հ-ֆ-ֆ. հիւանդութիւն. փի-ր|ի-ո|ն. 5. ֆ-ո|ո-ֆ|ն՛. խիւ-ֆի-ը|ը:

—, ա՛ր. ուղղութիւն. ուղիղ շաւիղ. 2. իրաւունք. իշխանութիւն. 3. արդարութիւն. 4. բաժ. հարկ. 5. վարձք. 6. օրէնք. 7. իրաւախոհութիւն. փոշ-ր-ռ. փոշ-ր-ռ ին. 2. հ-ֆ-ֆ. բ-ռ-խ-ռ-ն. ա-ճ-շ-հ-յ-ճ-ն. 3. փի-ր|ի-ո|ն-ի-ֆ. ա-ֆ-ճ-ն. 4. վ-ր|ի. 5. ի-ն-ր-ճ-ն. 6. ֆ-ռ-ռ-ն. ն-ռ-ռ-ռ. 7. ի՛-ն ֆ-ը-ֆ-հ:

Donner — à qn., տալ ումեք իրաւունս. պ-ր|ի-ի-ն-ք հ-ֆ-ֆ վ-ր-ֆ-ֆ:

À bon—, հարի իսկ յիրաւունս. փ-ո|ո-հ-ֆ-ֆ-ն-ք. հ-ֆ-ֆ-ռ:

A tort ou à —, յիրաւի կամ յանիրաւի. հ-ֆ-ֆ վ-ք ն-ռ-հ-ֆ-ֆ ե-ե-ր-ք:

—, ա՛ր. արդարութեամբ. ուղղութեամբ. հ-ֆ-ֆ ի-ա-ր-ք. փոշ-ր-ռ-ի-ֆ-ռ:

De —, կամ **De plein —**, իրաւամբք. յիրաւանց. սեփականի իրաւամբք. հ-ֆ-ֆ ի-ա-ր-ք. հ՛ֆ-ֆ ո-ո|ռ-ֆ հ-ռ-ի-ռ-ի-ք:

A qui de —, ում որ բան իրաւանց (անկ իցէ ընծառայ). հ-ֆ-ֆ ի-ա-ր-ք փ-ի-ն (կ-ի-ն-ֆ փի-ա-ի-ր ի-ռ-ք):

Droite, ֆր-ռ-ռ-ֆ, ի-ֆ. աջ. աջոյ ձեռն. 2. աջակողմն. ա-ա-ի-ռ. 2. ա-ա ի-ռ-ի-ֆ:

À —, ա՛ղ. յաջակողմն. յաջ. ընդ աջմէ. ա-ա ի-ռ-ի-ֆ-ռ. ա-ա ի-ռ-ի-ֆ-ֆ-ռ:

Droitement, ֆր-ռ-ռ-ֆ-ը-ի-ն՛, ա՛ղ. ուղղորդ. 2. արդարութեամբ. 3. յաւանականս մտօք. ֆ-ռ ֆ-ո-ր-ռ-ռ. 2. հ-ֆ-ֆ ի-ա-ր-ք. 3. ռ-ֆ-ի-ֆ-ռ-ռ-ն-ը-ռ-ը:

Droitier, ère, ֆր-ռ-ռ-ֆ-ի-ի-ք, ի-ռ, ռ-ֆ. յաջոյ ձեռանէ յա-ջողակ. ռ-ը ի-ն ի-ն ի-ը-ի-ֆ-ի-ն:

Droiture, ֆր-ռ-ռ-ֆ-ի-ռ-ռ, ի-ֆ. արդարութիւն. ուղղութիւն. անձնեզութիւն. փոշ-ր-ռ-ը-ֆ. փի-ր|ի-ո|ն-ի-ֆ. ռ-ֆ-ի-ֆ-ռ-ռ-ը-ֆ:

A —, En —, գ-ֆ-պ ուղիղ. ուղղակի. փ-ռ փոշ-ր-ռ-ռ:

Drôle, ֆր-ո-ը, ռ-ֆ. գ-ռ-ա-ր-ֆ. կատակ. գ-ռ-ո-ռ-ռ-ի-ը. գ-ռ-ռ-ռ-ի-ն. ծ-ա-ղ-ռ-ռ-ծ-ռ. ը. ն-ռ-ղ-ռ-ռ-ի-ն. ն-ռ-ր-ի-ն-ա-կ. ֆ-ռ-ի-ն. ի-ռ-հ-ռ-ֆ. ի-ռ-ի-ֆ-ֆ-ի-ի. ը. ա-ֆ-ի-պ. ի-ֆ-ն-ի պ-ի-ր ֆ-ռ-ր-ը:

— **de corps**, ծ-ա-ղ-ռ-ռ-ծ-ռ. գ-ռ-ո-ռ-ը-ի-ը. ի-ֆ-ռ-ի-ր-ի-ֆ-ռ. ֆ-ռ-հ-ռ-ֆ:

—, ա՛ր. ն-ե-ն-գ-ռ-ռ-ր. 2. ա-ռ-ա-հ-ա-կ. ը-ա-գ-ռ-ը-ռ-ռ. հ-ի-ռ-պ-ռ-ը. 2. ի-ռ-ի-ռ-պ. ը-ֆ-ի-ը:

Drôlement, ֆր-ռ-ը-ֆ-ռ-ի՛, գ. գ-ռ-ռ-ծ-ռ-ա-կ-ա-ն ի-ն-ե ա-ա-յ-ռ-ն-ռ-ռ-ռ. ծ-ա-ղ-ռ-ռ-ծ-ռ. ռ-ր-ի-ն-ա-կ-ռ-ռ. ֆ-ռ-հ-ռ-ֆ պ-ի-ր ֆ-ռ-ի-ը ի-ռ-ք:

Drôlerie, ֆր-ռ-ը-ֆ-ռ, ի-ֆ. կատակ. խ-ռ-պ-կ-ռ-ռ-ռ-ի-ֆ-ռ-ռ. ը-ֆ-ռ. ն-ի-ի-ը-ֆ. ռ-ռ-ի-ռ-ռ-ռ-ֆ:

Drôlesse, ֆր-ռ-ը-ռ, ի-ֆ. կ-ի-ն խ-ռ-ռ-ն-ռ-պ-ն-ռ-ռ. հ-ի-ր-ռ-ռ-ի-պ. ֆ-ռ-հ-ի-ը. հ-ռ-յ-ռ-ը ֆ-ռ-ի-ը:

Dromadaire, ֆր-ռ-ռ-ի-ֆ-ռ-ռ, ռ-ֆ. ա-ր-ռ-ռ-յ-ի-կ, ռ-ռ-ճ-ի-կ ուղ-ռ. հ-ֆ-ճ-ի-ն պ-ի-ն-ֆ:

Drosseur, ֆր-ռ-ռ-ի-ռ-ռ, ռ-ֆ. գ-գ-ի-ը ռ-ռ-ռ-ի-ռ-ռ. ի-ռ-ֆ-ռ-ֆ-ճ-ը:

Drouillette, ֆր-ռ-ռ-յ-ի-ի-ֆ-ֆ, ի-ֆ. ռ-ռ-կ-ռ-ն ա-ն-ճ-ր-ռ-ռ-կ ձ-կ-ռ-ն. ի-ռ-ռ-ի պ-ռ-ը-ը-ը ռ-ը-ը:

Drouine, ֆր-ռ-ռ-ի-ն, ի-ֆ. պ-ռ-ր-կ պ-գ-ն-ճ-ռ-պ-ր-ծ-ռ-ռ. ֆ-ռ-ը-ռ-ն-ճ-ը ի-ռ-ֆ-պ-ռ-ը:

Drouineur, ֆր-ռ-ռ-ի-ի-ի-ֆ-ռ-ռ, ռ-ֆ. պ-գ-ն-ճ-ռ-պ-ր-ծ. ն-ռ-ր-պ-գ-ի-ը կ-ռ-ֆ-ռ-ռ-պ-գ-ի-ց. ֆ-ռ-պ-ռ-ն ի-ռ-ռ-ռ-յ-ը-ը-ը:

Dru, ue, ֆր-ի-ռ, ռ-ֆ. մ-ռ-ռ խ-ֆ-ռ-շ-ի-ը. 2. խ-ի-ռ. ֆ-ռ-ռ-ն-ճ-ր-ռ-ռ-ռ. կ-ռ-ռ. 3. կ-յ-ռ-ռ-ռ.

Drapé, ée, փ—քե, ած· դրաւապեալ ֆ—ուխ ասուեաւ· 2· ասուեղ· ֆ—աւ· ը—հ—ֆելը· 2· խ—վ.ը· այլ ինչ—ւ։

Drapeau, փ—քօ, ար· դրօշ· 2· յ—ղ—ախք· կապերտ· պայրաք· 3· խ—ւթ պ—ուֆ—ք խ—վոպ· պէղղ ֆ—ւլ—ը։

Drapeaux, ար· յթ· խան—ձարուրք· ֆ—ն֊ֆ։

Draper, փ—քե, ն· պատել, դրաւապել ֆ֊խավք· ծածկել ֆ—ուխ ասուեաւ· 2· ն֊կաբել զգեստս· զգեցուցանել զպատկերն· 3· ծաղր առնել· չարախօսել· պ—ոհ պէղղ ինչ ֆօրինք· 2· պէր ն֊—ւթ ինչ—ւթ· 3· ֆ—ախօսք, պ—ոհ ինձ։

Draperie, փ—քը—ի, ից· ասուեգործուֆիւն· 2· ասուիք· ասուեղէնք· 3· զգեստ, կրկնաւած հանդերձից ի նկար· ը—հ—ը—ը· 2· ը—հ—ֆելը· 3· ն֊—վէրք խ—վոպ խոցք խ—վոպ փ—րի—ֆ—։

Drapier, փ—քիե, ար· ասուեգործ· ասուեվաճառ· ը—հ—ը։

Drêche, փ—է, ից· կոխած գարեղ· արբ—ց ինպրե—ֆ։

Drége, փ—ժ, ար· ուռկան ձահանաձկան· 2· ասեղր խր—կաւֆի· ֆ—ւֆան պ—ւէը—ը ար—ը· 3· փ—ֆը ն֊ար—ֆ։

Dréger, փ—ժե, ն· քաղել, կարգել զհաւս կառուց· փ—ֆը ն֊ար—ը—ւ ֆ—ւնէն ն֊ֆ—ա—ֆ— ֆօֆար—ֆ, այըր—ֆ։

Dresser, փ—ֆ—, ն· ուղղել· 2· կանգնել· 3· (խորան) հար—կանգնել· 4· յօրինել· պատրաստել· առնել· շինել· 5· կրճտել· մարզել· փ—ը—ֆ—ֆ· 2· (ն—լ) պէ+ֆ+· 3· (ը—ար) ֆ—ար—ֆ· 4· ն֊—մա ֆ—ֆ· հ—ը—ը—ֆ· ֆ—ֆ· ն֊ր֊ն֊ւլ—ֆ+· 5· ա—ը֊ր—ֆ· ն֊ր֊ւնյ խ֊ֆ+։

— **un chapeau, une pierre,** ապարկել· կոկել· փ—ւլ—ցա—ցանել· փ—ալ—ֆ+· ֆեր—ախ—ֆ։

— **un piége**, դարան գործել· փ—ը֊ֆ ֆ—ար—ֆ։

Se —, ֆ· յատն ի մէան յարուցեալ կալ· կանգնել· կանգնեան կալ· այ—ը֊ ֆ—ֆ· փ—ը—ֆ—ֆ· ը—ֆ ֆ—ֆ։

—, ն· քաամեել հերաց· 2· փախչել, ընթ—անալ գէպ ա—ղիզ· ա—ը—ը֊ ֆ֊ֆ—ը֊ֆ· 2· փ—ը—ֆ—ֆ, ֆ—ֆ։

Drille, փ—ի, ար· գինեար· 2· ընկեր զաւարթ—ցուցիչ· ա—ֆ—ը· 3· ֆ—ֆ֊—ը֊ ար֊ֆ—ա—ը։

Pauvre —, հէք· ա—ա—ակաւ· ա֊ֆ֊ել· ֆ—ֆ—ը։

Drilles, ի֊· յթ· գրգռիք· կապերտ (ի գործել քարաէս)· ֆ—ը—ը֊ ի—ֆ— ի—ին պ֊ը—ը֊ ֆ—ւլ—ւ—ը։

Driller, փ—ի—ֆ, ն· խաւսել· ար—ալ· 2· զաւարթ—ար—ը հերաց—ար—ալ· ֆ—ը֊ֆ· 3· ի֊ն֊ֆի֊ ֆ֊—ֆ֊—ը֊ի֊—ար֊—ալ ի֊—ֆ—ը֊ֆ֊։

Drillier, փ—ի—ֆ֊ի֊, ար· ար ժողովէ ցնցուախս· ի—ֆ֊ պ֊—ֆ֊ պ֊ը֊ պ֊ղղ ֆ—ւլ—ւ—ը ն֊ֆ—ւ—ֆ։

Drisse, փ—ֆ—, ի֊· չաւան ի ձգել զաւարգաստս, զդրօշս ի վեր· ի֊ը֊ի֊, պ—ւյրաֆ ը֊—ի֊ֆ֊ ի֊։

Drogman, փ—օ֊մ֊, ար· ֆ—արգման· ն֊ը֊ֆ֊մա֊։

Drogue, փ—օ, ի֊· ն֊ի֊ֆ գ֊զ—ց· խաւնկ· 2· գաւգնաքաւց, յաւի վաճառք· ի֊ֆ—ա· պ֊ի—ար· 2· պ—ւյաղը, ֆ֊օ֊ի֊—ա֊։

Droguer, փ—օ֊ի֊, ն· աւազ գ֊զ—ց ա֊ազաւմ· ը—ֆ ի֊—ֆ֊ ի֊ր֊ֆ֊։

Droguerie, փ—օ֊ը—ի, ի֊· դ֊զ—ք· ա֊ի֊ֆ֊ա֊ք· ի֊ֆ—ա· պ֊ի—ար։

Droguet, փ—օ֊ի֊, ար· ա֊ի֊—ա֊ի֊ախառն կերպաս· ի—ր ֆ—ֆ֊—ֆ ի—ր ֆ֊ի֊ի֊ ֆ—ֆ—ա։

Droguier, փ—օ֊ի֊ի֊, ար· աւսի գ֊զ—ց· 2· պահարան գ֊զ—ց· ի֊ֆ—ա ֆ—ի—ա—ա· 3· ի֊ֆ—ա փ֊ի—ար։

Tout —, համակարտեսակ. ի չափս կամ գքիզ. մեզմով. խավ. խավ ևս։
Médecin d'eau douce, բժիշկ որ սայց գեղս տկարս կամ յայծ տակաւս. խոհը սա հիւծի. գովվախոխն խոթօք ազ ելոյ վերէն հիւծի։
Faire les yeux —, հայել քաղցր աչօք կամ աչօք խանդագատութեան. խոհը ևօղ ելի գոփմոք. աչն ելի գոփմոք։
Billet —, ս. ի Billet.
Filer —, գնալ գգաւշութեամբ. գանձն ի չափս առնել. առիքնարտի վարձնմոք։
Douzaine, ասաղին, ելն. երկասան մի. ոն իւի ընանի. ալը ասաղին։
Poëte à la —, գիւրապիւս, գաւգնաքեայ աւեա. իւիւի գիր գարելէի, գոյաղը չիր։
Douze, ասղ, ած. երկասան. 2. երկասաներորդ. ոն իւի. 2. ոն իւինի։
Douzième, ասղիմ, ած. երկասաներորդ. ոն իւինի։ —, ար. երկասաներորդ մնան. ոն իւինի հիւսի։
Douzièmement, ասղիմեան, ած. երկասաներորդ անգամ. ոն իւինի։
Doyen, ասայեի, ար. գահերէց. աւագ. երիցագոյն. հիւինին գէյեի. էնյի. էէր։
Doyenné, ասայենի, ար. գէսաւորութիւն. գահերիցուհիւն. երիցուհիւն. հիւինին գէյեի։
Drachme, դրամ, ելն. դրամ. 2. դրամ. դրամական. գրախի. 2. գիր գինհի։
Draconite, դրաքոնիտ, ելն. վիշապագոյր. եւիսեր ներ։
Dragée, դրաժի, ելն. նաւչ, կաղին պատեալ շաքարաւ. 2. կապարեայ գնդակը որով. գոփմ, ֆընջի չիւիրի. 2. ասլմա։
Avaler la —, գժնդակ ինչ իրս յանձն առնուլ. գերհամ ալը գոփմոք։

DRA 342 DRA

Drageoir, դրաժուար, ար. սփսեայ, առաջ մանր մանր շաքարեղինայ. գոգիմ, փչնի չիւիրի ներգրի. գոգը։
Drageon, դրաժօն, ար. խիզախ. շառաւիղ. ֆիլիս. ֆիգան։
Drageonner, դրաժօնել, ն. շաքլիլ. շառաւիղս արձակել. ֆիլիս, գոլ վերէն։
Dragoman, ս. Drogman.
Dragon, դրահօն, ար. վիշապ. 2. վիշապ աստղաստան. 3. բիծ աչայ. 4. մանկին. առաջապահ. 5. վիշապ. ազգ ինչ գօրայ. աֆգեր. 2. հիւինհոգերէն. ինիննին պիւրցի. 3. ևօղ գիւգիչնգիւի չիւի. 4. ներսաւլող գոփչմող. խօվարտ. 5. գրոգաւն ատֆերէ։
Drague, դրահ, ելն. քաշահան գործի. գոմ գօչգոփմոք ասկի։
Draguer, դրահել, ն. մաքրել գյատակ գետոյ քաշահանի գործով. գոմ գօչգոփմոք ասկի իւի էյչն ասկիչ ներգիւիլ։
Dramatique, դրամատիկէ, ած. բանագործական. պատմական. 2. բանագործ. թատերական խաղուց յարգործ. ներսիչ օյանանոց գոյչէր. 2. ներսիչ օյանանոց գերելէիֆէ։
—, ար. բանագործական ատրուեստ. գուսանական յօրհնուած. ներսիչ օյանանոց ներսի իւիւի ֆիլանի։
Drame, դրամ, ար. բանագործութիւն. գուսանութիւն. ատսիչ գիպագ ինչ ի թատեր. թատերական խաղ. ներսիչ օյանանոց։
Drap, դրա, ար. ատաւի. 2. պատատուակոյ. ատաւան. ըահա. 3. ըարչֆ։
— **d'or**, ատկճամուկ. գերպակ. գիգա։

5. Խոչընդոտ. ասքընաբոյծ. ինչոհաղա խոչընդոտ. 6. հոգսոտ իւն. 7. եռ եմ. եղ վեհեր. վհայլի պեհայլի։

Doucereux, euse, պոռնջաւոր. խօլ, ած. անհամ. քաղցր չախորժելի. 2. քաղցրական. անհեռեհեռեալ քաղցրութիւնամբ. կեղծապատանաւ վարդասեր. պոռնջոտ. լեղկերեսիկ բոնիչը. 2. սաթիւ բոնիչը. ոռոգերես լռիկ։

Faire le —, պչրել. քծնել. խաղաքաղաքանաք. ինքնանձկանաք։

Doucet, ette, պոռնջ, խոչ, ած. պչրող. ստրփական. ինքնաքաղաքանաք. խաղաքաղաքանան. ալէտ։

Faire le —, պչրել. քծնել. խաղաքաղաքանաք. ինքնանձկանաք։

Doucettement, պոռնջոտ, ած. մեղմով. հանդարտիկ. խաղալ։

Douceur, պոռնջութ, իւն. քաղցրութիւն. 2. հեզութիւն. 3. շահ. պարգեւ. բոնիչութիւն. 2. հաւնիչութ. 3. փաթ. պոնիչել։

En —, ած. մեղմով. զգուշութիւնամբ. խաղալ. ասքընաբոյծ։

Douceurs, իւն. յ. փաղաքշանք. հրապուրիչ. քաղցրաբան բանք. բոնիչը. ինքնաքաղաքանաք. ինչոհալիք։

Douche, պոռչ, իւն. քաղանիք, լուացուելու համամբ կամ ցայտամամբ ջրոյ. իւնիչ ասչուրեն խողխողելու ինչոհաղա ասքընաբոյծ։

Doucher, պոռչք, ն. լուանալ, ուռոգանել համամբ ջրոյ պախատացեալ անգամս. իւնիչ ասչուրեն խողխողելու ասք ասքընաբոյծ խոյնանաք։

Doucine, պոռնին, իւն. զարդ քնչ չինուածոց. պիր նիվ պնին ինչնիչնիչ։

Douer, պոռնք, ն. տալ, առնհանել օժիտ վասն ժամանակի սպրուելեան. կարգել համա սպրուց. 2. պարգեւել. պարգարել. պոռնջոտ ինքնիչ իւրմէ ճեհնչ վերաք, ինչոհաղա ասքընաբոյծ։ 3. վերաք. պոռնջոտ։

Douille, պոռյլ, իւն. փող, խողովակ. պոռնջ. ոչնաք։

Douillet, ette, պոռյլիկ. խոչ, ած. փափուկ. խոռնջոտ. նուիրական, ասք պչրող. գիրք. քնքուշ. նուիրական ասքընաբոյծ. նուիրութ։

Douillettement, պոռյլիկաբար, ած. փափկասիրեաբար. գրգռասիրեամբ. նուիրութիւնաբ։

Douleur, պոռնջոռ, իւն. ցաւ. վիշտ. ասչուբ. պերբ։

Douloir (se), ինք պոռնջոռալ. յ. ողբալ. սրտնկել. ասչուբալ։

Douloureusement, պոռնջոռաւոչապէս, ած. ցաւագին. վշտագին. գաման. 2. յոյժ զգայուն. ասչուբ. ասչուբութ. ճնճչութ. 2. նուիրութ ասչուբալ. ինչոհաղա ասքընաբոյծ։

Douloureux, euse, պոռնջոռաւոչ, խոչ, ած. ցաւագին. վշտագին. գաման. 2. յոյժ զգայուն. ասչուբ. ասչուբութ. ճնճչութ. 2. նուիրութ ասչուբալ. ինչոհաղա ասքընաբոյծ։

Doute, պոռնք, ասբ. տարակոյս. 2. կասկած. խնճիր. նիւհնճ. 2. երբեմն. վհայնճ։

Sans —, առանց երկմտութեան. անշուշտ. նիւհնճնիչ։

Douter, պոռնքն, ն. տարակուսել. երկմտիլ. նիւհնճնիչ։

Se —, յ. կասկածել. խնճիրալ. երբեմն. վհայնճ. երկմտիլ։

Douteusement, պոռնքոչնճաբար. կասկածանօք. նիւհնճ. վհայնճնիչ։

Douteux, euse, պոռնքոչ, խոչ, ած. երկբայական. յ. անյայտ. երկբայ. նիւհնճնիչ. 2. պեւնիչ. նիւհնճ։

Douve, պոռվ, իւն. չինուածական. 2. կորի. ճնճչ երդոռնչ. 2. ասս նուչ։

Doux, ouce, պոռ, ռռռ, ած. քաղցր. 2. ախորժական. 3. հանդարտ. խաղաղ. դաշնի. նիւհնճ. 2. խոչ. 3. լռիկ. հնչնճ. 4. երբեմն. 5. ասչուն. նուիրութ

Dorure, փո-ւռա, ի. գրաւագ ոսկւոյ· ոսկի. 2· ոսկերչութիւն· օծանելն սուրբ իւղով· խոյզ. 3· խոյզեցուցեր· խոյզեցուլմունք։

Dos, ար. թիկունք· ողն· նիւս (ձիոյ)· արէա· սրբի։

Tourner le —, դարձուցանել զթիկունս· 2· փախչիլ· թիկունս տալ· 3· զհակառակ չափիլ ունել· ն. երթալ· արեւմտեան կծկութիւն· 2· փախուիմ· 3· չընդոյ խօսս խոստանալ· 4· կիմիլ։

Dose, փոչ, ի. չափ դեղոց· իւրաքանչիւր։

Doser, փոչ, ն. կապկել, որպէսզի գթուն չափ նիւթոյ դեղոցն· իւրաքանչիւրվին։

Dossier, փոսիէ, ար. յետնապան· նեցուկ թիկանց· 2· տախտակ անարիւ մահճաց· փայտանձոյ ներ· 3· պէսպէսին դաւ խոստովանութիւն խոստին։

Dot, փօտ, ի. պայծատուական· օժիտ· ճիճիկ։

Dotal, ale, փօտալ, ած· օժատական· օժտի· ճիճիկով պայմ։

Dotation, փօտասիօն, ի. կարգելն, հաստատելն մուտս· 2· հաս· մուտք· վոճիճ պահ· ստա· 3· վոճիճ։

Doter, փօտէ, ն· տալ օժիտս· 2· կարգել, տահմանել հաստ· ճիճիկ վերծի· 2· կենէր պահ։

Douaire, փոսէռ, ար. մուտք, հաս կնոջ յառնէ (վասն ժամանակի պարտիճեան)· ժ'հրի մելրուն։

Douairière, փոսէռիէռ, ի. սպրի որ ունի հաստ· երորէ փոստ ի տէր։

Douane, փոսան, ի. մաքսանոց· 2· մաքս· կնդրկոխան· 2· կնդրկոտ։

Douanier, փոսանիէ, ար· մաքսատուր· կնդրկոտի։

Double, փոպլ, ած· կրկին· 2· երկիծս· կեղծատր· ի տի ի տի· 2· իւրկ իւրաքանչիւր։

—, ար· կրկինն· 2· քարդ· 3· օրինակեալն· պատճէն· ի տի ի տի· 2· ի տի· 3· ի տի ի տի· 4· ի տի ի տի։

Mettre en —, կրկնել· ծալել· ի տի ի տի կնիկ· պիտրէ։

Doubleau, փոպլօ, ար· հին ծանակալ տախտակամածից· պէսպէս պէսպէսներին պատրէ։

Doublement, փոպլման, ադ· կրկնակի· կրկին· ի տի ի տի։

—, ար· կրկնակի· տալն երկապատիկ աւելի· (մշտապահ) պահաչը պէս ի տի փոխ արիւրմ։

Doubler, փոպլէ, ն· կրկնել, կրկին, կրկնապատիկ գործել· 2· պատել աստառաւ· գրատգել կատաւ· 3· բազմացուցանել· ի տի ի տի կնիկ· 2· ստանալ ի տի ի տի· 3· ընդունիլ։

Doublet, փոպլէ, ի. զմրուխտ վանեայ· 3· կրկնակ գգդ· երկել ֆօյալը ի տի ի տի· 2· ի տի պահ կենդանի· 3· ի տի ընտրանի կիներ ուրիշ պէս· կիներ։

Doubleur, euse, փոպլէօռ, ռօզ· ար· եւ ի. մանող· խոյրեղէն։

Doublon, փոպլօն, ար· ոսկի դահեկան (Ալպանիացւոց)· 2· կրկնուած բանից ի չարեն· փոպլօն ալիընը· 2· պէս ընդունի ի տի պէս։

Doublure, փոպլիւռ, ի. աստառ· ներքին կոստ հանդերձից· ատիւռ։

Douceâtre, փուսաթռ, ած· չափարժելի քաղցրահամ· անհամ քաղցր· փոփոխ, նոխոյ խոխլը։

Doucement, փուսման, ադ· մեղմով· հանգարտիկ· 2· դանդ ձայնիւ· 3· զանխուլ· ի ծածուկ· 4· քաղցրութեամբ· մարգահրութեամբ· 5· խնայելով· զգուշութեամբ· զգօնութեամբ· 6· հանգրստութեամբ· քան հեշտ· 7· չափ ինձ· սանաւիկ մի բարեր· խոպոչ· եսքճ· 2· ալեաթ պէս էլէ· 3· ինչքիճ· պեսոիչ· 4· խոխլըլըլ ըլը· խոսոխնեի էլէ·

— dans la tête, գլխամբ գալ (գինւոյ)· (չբռնա) գլուխ տրմաթ։ [գլխաց չըմաթ։
— du cor, փող հարկանել։
— dans le piége, dans le panneau, ի խար անկանել. թակարդապատ լինել. գոռչաթ տալ։ տեղէն ելնել։
— tête baissée dans qc., առանց ինչ քննելոյ միջամտել լինել. գլխովն ընկեր իւրեանց մըրճաթ։
— à tout, յամենայն ինչ ձեռն արկանել. հեր չեյե եւ սարմաթ, ելբէչէթ։
— dans le libertinage, ի ցոփութիւն հասանել. անֆելէնլեյե սարմաթ։
— dans les yeux de qn. կամ à qn., յանկ անկանել. խաղդել, կախարդել զոչչ. կեօշենէ տեյմէթ։ կեօզ-պոյմաթ։
Dans un temps donné, ի սահմանեալ ինչ ժամանակի. գեօռէրէյը օլմաթ գեօղնէրով։
Quantités données կամ Données, ծանօթ քանիութիւն. տեւլի գէօռ։
Se — l'air gai, զուարթի դէմս ցուցանել. զուարթապէն կերպարանել. նէլէր կեօրմէրմէթ։
Se — qc., գինել. առնել ծախս կարեւորս առ առնական. առըճն ալմաթ. գլխ չեյէ խոյնէ եկեր լըզըմ օլան խոշճը նիմէթ։
Se — du bon temps, զբօսանալ. կեանս վարել ուրախութեամբ. չէվկի նիմէթ. տեւնճէլի կեօմէք տեմէթ։
S'en —, կամ Se — à cœur joie, վայելել առատութեամբ. յաթիրանալ. յօրանալ. էյէ պըլմէկտեն օլմաթ։
Se — de garde, զգուշանալ. անձնապահ լինել. սաճըմմաթ։
Donneur, euse, գեօղօղ, եօղ, ող. եւ նէ. տուիչ. վերնո։
Dont, պօղ, գէր. ոյր. ուսուի. սրով. յորմէ. զորմէ. ծնած. ծնեան. հանդըճնեան տէ. հանդըճնեան եօղնէրը։
Donzelle, գօղնէր. նէ. աղջիկ կամ կին ուսուանարկ. Ց. ծառաքարը. ասը գօղնէ եէզ. խոխօ եէզը. Ց. պէր նէվ դէլէյէ։
Dorade, գօռատ, նէ. ձկան ձուկն. Ց. ձուկն ասուի զուսուն. պէրլեր գէլէլէ. Ց. պէրճլէրեն պէրէ։
Dorénavant, գօռէնէվէղի. գայեամ հետէ. գօռէնեան օճրա։
Dorer, գօռէ, ն. օճանել, գրսուագիլ ասկուով. խոշէյլըմաթ։
— la pilule, բանս քաղցուցանել ի կիր արկանել. նըռլը պէօղլէր գուռլըմաթ։
Doreur, գօռօղ, ող. ասկրիչ. օճանօղ ասկուվ խոշէյճը։
Dorique, գօռիք, ճէ. գորիկեան (կարգ ճարտարապետութեան)· Ց օրի նէշճնա գայեր։
Dorloter, գօռլըգէր, ն. փաղաքշել. գգուանել. օխշամէ նազլէը պէօյնիմէ։
Dormant, ante, գօռմող, ալը, ճէ. ննջեալ. անշարժ. կայուն (ջուր). էշիկպանճա. գաճըմէթ (սոս)։
Dormeur, euse, գօռմէօղ, եօղ, ող. եւ նէ. քնեաց. ուչօնճա։
Dormir, գօռմէ, լ. ննջել. Ց. մօրանալ. չհոսել. կալ անշարժ. ուչօռմէթ. Ց. ինօլօլմէթ. ճէմմէթ։
— comme un sabot, ծանր ի քուն լինել. ուղըր ուչօռմէթ։
— sur les deux oreilles, լինել յապահովի. ճայ նիմէճէթ. նէվի, ճեռճեհնէնէ օլմէթ։
—, ող. քուն. ննջիւն. ուչօնճա։
Dormitif, ive, գօռմէդիֆ, իվ, ճ. քնածաւ. ուչօդնճա նէրկէրճի։
Dorsal, ale, գօռսալ, ճէ. թիկանց. ուրճայ գէրնէսի։
Dortoir, գօռգօսար, ող. ննջարան. ուչօդնճա օդասը. նէնճէ օդասը։

րել. 2. ի համբոյր ածել. շոյել խնդել. խնդել. 2. ա-ւետիքբերմամբ. խօսիլ շոյերմամբ։

Dompteur, ժոլիբօտ, ար. նուաճող. շոյի խոյնի։

Don, ժոյ, ար. պարգեւ. նուէր. ձիր. տուրք. հեռնէ. պսխնիլ. վերի։

Don, ժոյ, ար. տէր (պատուանուն մինչ ի Սպանիա...). մբ. տոյէր։

Donataire, ժոնաթէռ, ար. եւ էթ. պարգեւառու. հետ ալու։

Donateur, trice, ժոնաթէռ, թրէս, ար. եւ էթ. պարգեւատու. վհետ. հետ խոյնի։

Donation, ժոնասիօյ, էթ. պարգեւատուութիւն. 3. պարգեւ. պատչիլմա. 2. հետ։

Donc, ժոյնք, չէ. ապա ուրեմն. իսկ արդ. ուստի. նօյնէ նոյ. իմիթ։

Dondon, ժոնժոյ, էթ. կին չոյր. չիլման ֆոբը։

Donjon, ժոյնժոյ, ար. մահարձան. աշտարակ ամրոցաց. դիտանոց. ֆալ ֆոլնէսի. ֆամ ինչնէսի։

Donnant, ante, ժոնոյ, նոթ, ան. առատաձեռն. ճեռներբ։

Donne, ժոն, էթ. բաշխուածն. բարեխոհց ի խաղու. (այսինքն) փոխադարձ վերջ։

Donnée, ժոնէ, էթ. յայտնի առեղկումիւնն. կարծիք. իոգոր. իոնիւն. ալսնիլ։

Donner, ժոնէ, ն. պարգեւել. 2. տալ. 3. թողացուցանել. շնորհել. 4. տալ. բերել. ընծայել. մատակարարել. 5. հատուցանել. պատչիլմաք. պսխնիլ վերջ. 2. վերջ. 3. ֆոյ վերջ. բռնաւոր վերջ. փոսաոպ երիթ. 4. ներիթ. ոխոյ. պայս օլմաք. սառնաք. 5. ետոիթ։

En — à garder à qn., հատուցացուցանել. կամել հատուցանել. ինանդրմաք ետիթ։

En — à qn., խոբել. պատրել. 2. հարկանել. ալոսիմաք. 3. սբրմաք. ֆեյնէ։

— beau կամ La — belle à qn., տալ ամենք պարապ ասելոյ կամ գործելոյ ինչ. ազբսնինք ոխոյնէնիմէ ետոյ էլնիմէ ֆոբրոբ վերջ։

— la main, ձեռ, տալ զձեռն. 2. կին ածել. ամուսնանալ. 3. տալ կնութեան. էլնինի վերջ. սալսիմաք. 2. էլնինիթ. 3. իշէլ վերջ։

— les mains à qc., հատանել. բաշի օլմաք։

— une poignée de main, պնդել գործով զձեռս ուրուք. ողհոդոդիբ էնի պերնինին էլնինի ուշիմաք։

— pour..., ընծայակցուցանել, յանդիման կացուցանել իրրեւ (գող, քան զանհնայն գեղեցիկ). (էն եյի) նոյ ներոիներջ։

En — du long et du large à qn., կոչկռել. գան հարկանել բուռեւթեամբ. 2. ծայր եւ ծանակ առնել. պերնինին խօրհասա սբրմաք. 2. շոյերնին պերջ։

— la chasse, հալածել. գհետ պնդել. իօվլամաք։

— l'alarme, ծանուցանել զպատուա թ շնամոյն. 3. աշ արկանել. գարհուրեցուցանել. փոսմանը նոթերնոյնը խոպեր վերջ. 2. իօրհասվերջ. իօրհոսրմաք։

— cours, տարածանել. հալակել. լալ երիթ։

— croyance, հաւատալ. ինանմաք։

— carrière, թռչուցանել գանձ ձիոյն. ձիարձակ լինել. 2. թողուլ ազատ, արձակել բաւանակ. պերն ետոյերնը ներնինիթ. պերնը պալերմաք. 2. ալոս ֆոյ վերջ. կոինի սալը վերջ։

— au but, դիպեցուցանել. հարկանել ի նպատակն. բռնի ներներջ. նչանա սբրմաք։

Dolemment, ածլամէն, ած. ցաւագին. տխրա. լխին-խրին լինել։

Dolent, ente, ածլոյն, ինք, ած. տրտում. ցաւագին. խռովիլ. տխրիլ։

Doler, ածլիլ, ն. տապալել. յղկել. քերել. րնդոծիլ-ծել։

Dollar, ածլար, ար. դրամ. ազգ ինչ արծաթի գահեկանաց. ածլարի։

Doloire, ածլոար, նիկ. խարտուղ. տապալիչ. քերիչ գործի. րնդոծիչ։

Dom, տ. Don, աէր։

Domaine, ածմէն, ար. տէրութիւն, ժառանգութիւն (ընչից). 2. տոհմագրաւ. կալուածք. իշրա. հոլ. 2. ածմրիկն. դիւղ. հալէպեանք։

Domanial, ale, ածմանական, ած. ժառանգութեան ընչից կալուածոց. իշխանի պիտոյք պաշար. հալէպեանից պաշար։

Dôme, ածմ, ար. գմբէթի ձեւագործ։

Domesticité, ածմնագիտիկ, նիկ. ծառայութիւն. 2. ընտանեաց. ծառայք. 3. ընտանեւթիւն. գործութիւն. համբոյր. իշխանիկ-ուրէք. 2. իշխանիկ-ուրէք. 3. ուրէք ընէք։

Domestique, ածմնագիտիկ, ած. ընտանի. առանին. ներքին. 2. ընտել. գործ. 3. ծանօթ. եվին. եվնիկ. իւ. 2. ուրէք. 3. ալին։

—, ար. եւ նիկ. ծառայ. ընտանեաց. 2. ծառայք. գերդաստան. 3. առանին իրք առան. իշխանիկ-ուրէք. 2. իշխանիկ-ուրէք. իշխաս. 3. եվ մասնահին. եվ իւր։

—, նիկ. ազախին. դիւանիկ։

Domestiquement, ածմնագիտիկ, ած. ընտանեւթիւն. 2. իբրեւ գծառայ. ածմնակ. 2. իշխանիկ-ուրէս։

Domicile, ածմնիլ, ար. ընակութիւն. ընակարան. մնիկան։

À —, ած. ի տան. ի ընակարանի. եվնիկ. մնիկանդաս։

Domiciliaire, ածմնիլիկ, ած. **Visite —**, այցելութիւն ընակարանի ուրուք հրամանաւ. գատաւորի. հանդիպեն խուզիչք պէրպէրին մնիկանդը կիսով ներսէ։

Domicilier (se), ած ածմնիլիկ, յ. ընականալ. հաստատուիլ զընակութիւնն. իջեւրնակ, ընկերանալ իմիք։

Dominant, ante, ածմնոյն, անք, ած. տիրող. գլխաւոր. ջնջող-ճնշիչ-թեքնիկ-ուրէք-պալ

Dominateur, trice, ածմնաքեօս, ածիս, ար. եւ նիկ. տէր. հրամանատար. հնիկ-ածմնաք. պատրաստան։

Domination, ածմնաութիւն, նիկ. տէրութիւն. հնիկ-ածմնիկ։

Dominer, ածմնիլ, ն. իշխել. հրամանատար. գլխաւոր լինել. տիրել. 2. գեր ի վերոյ լինել. բարձրութեամբ. բարձրագոյն լինել. հալել ի բարձուս. տիրել. հնիկ-ածմնիկ. պատրաստիլ. պալիլ. հնիկ-ածմնիկ. ճնշիլ-թեքնիկ ընչից օլմնիկ. 2. ինչ-ուրէք ընչից օլմնիկ. ինչ-ուրէք պատճառ։

Dominical, ale, ածմնիկական. տէրունական. բնպդանիկ։

Oraison dominicale, աէրունական աղօթք. Հայր մեր. ածմնիկ բնպդանիկ։

Domino, ածմնօ, ար. ձմեռնական իմիտոցակ քահանայից. 2. խաղ ինչ. 3. գոյնագոյն, մարմարակերպ քարաէս. ածմնալարեն նէգլեզէ տիլիւս մանրուս. 2. ածմնօ ցուռնաս. 3. րնդոծիլ, ատուրնիլ տնաց ըս։

Dommage, ածմնիկ, ար. վնաս. կորուստ. ատյժ-տիկ-տիր. պարապ։

C'est —, եգուիկ. նախշ։

Dommageable, ածմնիկալիս, ած. վնասակար. պարտրելս։

Domptable, ածպնալիս, ած. նաւաճելի. համբոյր. պատի ցնանալ։

Dompter, ածպնիլ, ն. նաւաճել. յաղթիլ. սանձահա-

Dodiner (se), ու փոփչիլ, ՅՈ. գրդռիլ եւ գգուիլ գանձին. փափկանալ. յօրանալ. նուիրէնչիլ ինչինէն. փքնոփչիլ ինչ ըսի ֆայըտմամ։

—, ը. ճօճիլ. սասանիլ. ինքզինքը ինչին. սալընամամ։

Dodo, փոփո, ար. Faire —, ննջիլ (ի մանկանց լեզուս). սոյսոմամ։

Dodu, ue, փոփու, ած. պարարտ. յագր. գէր. սիրտնիկ. չինչման։

Dogaresse, փօղարէս, էն. կին գլխաւոր հաւատոյկատարութեան կամ ծիսից. եւ գործուացից. ալքնէփչի փոքոնոն ֆարըզը։

Dogat, փօղա, ար. գլխաւորութիւն, գահերիցութիւն հաւատոյկատարութեան կամ ծիսից եւ գործուացից. փօքլօք։

Doge, փօք, ար. գուքա, գահերէց հաւատոյկատարութեան կամ ծիսից եւ գործուացից. փօք։

Dogmatique, փօղմափչէ, ած. հրամանական. կրօնական. վարդապետական. ահափօ՛ն պինէյէյէ փոյէր։

Dogmatiquement, փօղմափչէճէ, ած. հրամանական կարգօք. հրամանակարգ բանիւք. վարդապետութեամբ. կրօնիւք. ահափօ՛ն պինէյէ ֆոքրընճա։

Dogmatiser, փօղմափչէլ, ը. ուսուցանել խաւսոր վարդապետութիւնս. 2. վարդապետել, ուսուցանել Հոխոռութիւնամբ. էյրէ ֆէշհէդ էօյրէնիւ. 2. ինվօռ սալ սէօյլէլ, էօյրէնիւ։

Dogmatiseur, փօղմափչէլէօռ, ար. ուսուցիչ խաւսոր վարդապետութեանց. 2. ար վարդապետ Հոխոռութեամբ. էյրէ ֆէշհէդ էօյրէփչի. 2. ինվօռ սալ վոլ վէրէն, էօյրէփչի։

Dogme, փօղմ, ար. հրամանակարգ բան. վարդապետութիւն. կրօնք. հիմ՛ափէ պէն. ափըփ։

Dogue, փօղ, ար. գամիկ. շուն յաղթանդամ. սամսառ. ըպոն փօօփէյէ։

Doguin, ine, փօղէն, ինէ, ար. եւ էն. կարիւն կամ մսասէր կարիւն գամիկ շան. ըպոն փօօփէյէ խավըսսա։

Doigt, փաա, ար. մատն. 2. մատն. մատնաչափ. 3. մատպիլք. ֆարմաք. 2. պէր ֆարմաք (խօլէխա). 3. փնդիք։

À lèche-doigts, ծապիւ մատն. խառն բնչ. փէփ ապ։

Donner կամ **Avoir sur les doigts**, պատժել կամ կրել պատիժս. ճէզասէն վէրմէփ խախօփ ճէզասէն վէփմէփ։

S'en mordre les doigts, գղջանալ. ատրջանալ. փէչմանի օլմաք։

Mettre le — sur qc., մատդարձանալ. գուշակել կանխաւ. փինէն ոէօյնմէփ. պըրնճա սոյմաք։

Doigté, փաասդէ, ար. ճարտասանութեան, արուեստից մատանց ի հարկանելն գնուագարանս. ֆարմաք վէվէփէյէ։

Doigter, փաասդէ, ը. գնել, շարժել գմատս ի վերայ նուագարանաց. ֆարմաքլարընճա վէրմաքլարընճա ֆօմաք, օյնամամ։

—, ար. գնելն, շարժելն գմատս ի վերայ նուագարանաց. ֆարմաքլարընճա պրնէվէրմէն էվէրմէփ ֆօմա, օյնամմա։

Doigtier, փաադիէ, ար. մատանի դերձակաց. մատասեղ. էֆէփէֆ։

Doit, փաա, ար. պարտք (ի հաշուատետրս). վէրճէփ։

Dol, փօլ, ար. ձնդզ. խառբանք. հիլէ։

Doléance, փօլէանճա, էն. տրտունջ. բողոք. ոգբ. չէփվա. չէփէոյէն։

բաժանական . բաժանելի . պեօլէնէրք. բաժանմունք :

Division , տիվիզիօն , էթ . բաժանումն . բաշխումն . 2 . բաժին . հերձուած . երկպառակութիւն . 3 . բաժին . հաստուած (զօրաց) . պէօլիք . բաժանմ . խիվիզ . 2 . բիրիֆ-ըզըլըճ . 3 . ֆէրիք . էօլ . բաղադր :

Divisionnaire, տիվիզիօնէր , ած . **Inspecteur** — , տեսուչ բաժնի կալուածոց իրիք . պ-ւլէն պէր ֆայըն նազըրը :

Capitaines divisionnaires , հաստուածապետք զօրաց . ֆէրիքէ , բաղադր պաշը :

Divorce , տիվօռս , ար . ապահաթգան . արձակումն (կնոջ) . 2 . բաժին . երկպառակութիւն . 3 . հրաժեշտ . պօշտա . խալտ . 3 . խըզըլըմա . իրիֆէ-ըզաէ . 3 . ևրէյ վէրիլիր :

Divorcer , տիվօռսէ , ն . արձակել , անկատել ամուսնացս ի միմեանց . պօշտաթ :

Divulgation, տիվիլկասիօն , էթ . հրապարակութիւն . համբաւելն . տարածումն . հռչակ . լուի , ալէնէրաթ իմիթ . լուի օլմա . նէյը :

Divulguer , տիվիլկէ , ն . հրապարակել . համբաւել . հռչակ հարկանել . աչխարհագոյժ առնել . իմիշլէնմաք , լուի նէյը իմիթ :

Dix, տի , տիս , ած . տասն . 2 . տասներորդ . ըն . 2 . ընտանեաւ :

Dixième, տիզիէմ , ած . տասներորդ . ընտանեաւ :

— , ար . տասներորդ մաս . տասանորդ . ընտանեաւ հետաքի . ընծա պէր :

Dixièmement, տիզիէմմընի , մ . տասներորդ անգամ . տասներորդ . ընտանեաւ . ալէրինի :

Dixme , ս . Dime.

Dizain, տիզէն , ար . տասն . կարգեան տուն տասիւրտունքի . 3 . տուն մի վարդապանի . ըն տասիւրէը պէրլի . 2 . բէզաբէյանըն պէր պէրլի :

Dizaine, տիզէն , էթ . տասնեակ . տասան մի . տասան . 2 . տասանաւար (թիւ) . ըն . ըն իսնէ . 2 . ընտանեաւ :

Dizenier , տիզընիէ . ար . տասանապետ . ըն պաշը :

Docile , տօսիլ , ած . հլու . հեզ . համբոյր . ունկնդրութիւն . հասկըմ . հասկմ . ակօզ պիլէր :

Docilement, տօսիլմընի , մ . մտադիւրութեամբ . հեզութեամբ . հասկմընէրէք :

Docilité , տօսիլիթէ , էթ . ունկնդրութիւն . հեզութիւն . հլուականութիւն , համբոյր բնութիւն . ակօզ պիլմէզլիք . հասկմիլիք :

Docte , տօքթ , ած . գիտուն . խնամուտն . օքտօռաշ . իլէմտաշ :

Doctement, տօքթմընի , մ . խնամուտութեամբ . ալիմանի :

Docteur , տօքթօռ , ար . վարդապետ . ուսուցիչ . 2 . մէխթէլի . 3 . հմուտ . քամլ . տէղէակ . պ-ւոկէրքէ . խօճա . ուսթա . 2 . հէկիմ . տօքթօռ . 3 . ուսթա . վ-ւոֆ :

Doctoral, ale, տօքթօռալ , ած . վարդապետական . պ-ւոկէրքի պիւնասդ :

Doctorat, տօքթօռա , ար . պատիւ , աստիճան վարդապետութեան . պ-ւոկէրքի-լէթ :

Doctrinal , ale, տօքթրինալ , ած . աստուածաբանական . ի՛րի խիւքմէթ պաշքէ :

Doctrine , տօքթրին , էթ . վարդապետութիւն . ուսուցիչ կրօնից . 2 . գիտութիւն . պիլիչ հէզ . խալի՛ր . 2 . իլմ :

Document , տօքիւմէնթ , ար . վկայութիւն . հաստատութիւն գրով . յիշատակարան . մուրհակ . պէնէթ . խաղաթ . հիճճէթ :

Dodécaèdre, տօտէքաէտր , ար . երկուտասանանիստ . ըն իւէթ իւ-ւլիւ ճիսմ՛ :

Dodécagone , տօտէքակօն , ար . երկուտասանանկիւն . ըն իւէթ էի-ւլիւի չէէլ :

Խանգան օպէր խանա կիրճէ. 2. պէօղիւնէգեն սաֆմաֆ։

Divan, փէվան, ար. դիւան. արքունի ատեան Ցամկաց. 2. բազմական. բազմոց. փէվան. 2. պէրէր։

Divergent, ente, փէվէռ-ժան, ժէնթ. բացական (գիծ). սահլարը պիրի պիրիդեգեն իրարմէ-լանան (լըզըլըր). փէռիկոյին։

Divers, erse, փէվէռ, էռս, ած. ապգի ապգի. այլևայլ. այլակերպ. ինչ-ինչ ինչ-ինչ. պուչա ինչ-ինչ։

Diversement, փէվէռսըման, ած. այլապէս. գունակ գունակ. պէտպէս օրինակաւ. ախէր ինչ էլէ. ինչ-ինչ ինչ-ինչ։

Diversifier, փէվէռսիֆիէ, ը. գունակ գունակ, պէտպէս գործել. այլակերպել. ընէլէր ընէլէր կիմէ։

Diversion, փէվէռսիօն, էթ. խափանուածք. գազարուածք. կասեցուցանելն. խռտրուածք. հեն կիմէ. փէտնդիւրմէ. ֆիւրէնի ասյրը մոփոկէրիկ ընվէրմէ։

Diversité, փէվէռսիթէ, էթ. այլակերպութիւն. ապգի ապգի օրինակ. գունակ գունակ կերպարանք. պուչա ինչ-ինչ օլմա. ֆարֆ. ինչ-ինչ ինչ-ինչ օլմա։

Divertir, փէվէռթիր, ը. խռտրեցուցանել. կասեցուցանել. հրաժարեցուցանել. 2. գազանալ. խռտրել. 3. գրօսուցանել. ափոփել. փէտնդիրմէթ. ճոյպըրմաթ. 2. ընճմաթ. 3. էյլէնդիրմէթ. ֆէրահլանդըրմաթ։

Se —, յ. գրօսնուլ. գուարճանալ. 2. խաղ առնել. էյլէնմէթ. 3. ղահրէյնմէթ։

Divertissant, ante, փէվէռթիսան, ժէնթ, ած. գուարթարար. գրօսուցիչ. ընվէլէ. ախֆուլը։

Divertissement, փէվէռթիսման, ար. գրօսանք. ուրախութիւն. սիմափանք. 2. կասեցուածք. 3. գազանութիւն. ճէհմէթլը. ախ. էյլէնճէ. 2. ճոյպըրմա. 3. ընճմա. խըրճընլըէ։

Dividende, փիվիտանթ, ար. բաժանելի թիւ. 2. բաժին (ի չահուց). ընտրէր օլառնաճագ ադրէն. 3. (փոխ) ֆայը. հիւաթ։

Divin, ine, փիվէն, ին, ած. աստուածային. 2. դիւցական. 3. չքնաղ. երկնաւար. ալահանէ. 2. իլահլերէ պայէր. 3. փէթ ալա. ախմալէ։

Divination, փիվինասիօն, էթ. ըղձութիւն. հմայութիւն. ֆալճըլըէ։

Divinatoire, փիվինատուար, ած. ըղձական. ըղձութեան. ֆալա պայէր։

Divinement, փիվինման, ած. յաստուածային. աստուածապէս. 2. սքանչելապէս. ալահպան. ալլահանէ. 3. փէթ ալա։

Diviniser, փիվինիզէ, ը. աստուածացուցանել. 2. յաստուածութիւն, աստուածներէն համարել. իլահլեր ըզբաղնը փօմֆ. 2. իլահլերդեն սայմաթ։

Divinité, փիվինիթէ, էթ. աստուածութիւն. 2. Աստուած. 3. դիք. 4. կին չքնաղ պագեզ. ալլահլըէթ. 3. Աստուած. 3. իլահլեր. մապո՛ֆէ ըզբ. 4. ընհնէ ընկալ։

Divis, փիվի, ար. բաժին. բաժանուածք. ընկուն. ալօմֆ։

Divisément, փիվիզէման, ած. ապրդին ապրդին. այրըճա։

Diviser, փիվիզէ, ը. բաժանել. անջատել. 2. պատասկսել. պէօլմէթ. այըրմաթ. ընտրմ էնմէթ. 2. իրիւֆմաթ. այըրմաթ։

Diviseur, փիվիզէօռ, ար. բաժանիչ. բաժանարար. պէօլմէն. ֆասէմ։

Divisibilité, փիվիզիպիլիթէ, էթ. բաժանականութիւն. պէօլնէճէ ըզբ ալա. ընտրմ հուսկէն օլմա։

Divisible, փիվիզիպլը, ած.

ճանք. բարձրագոյն աստիճան. պատիւ. 4. մեծարանք. այբրմ. պէօլըն. 2. ֆըրէ. այբրը ուէլ. 3. խոնթնէնէ. նէ-ֆէ ֆըրնէդը. խրնչալ. 4. հէյրնէ. իլնիֆըն:

Homme de —, այր պատուաւոր, հայակապ. նէֆէ ֆըրնէդուէլ ինսան:

Distinguer, պէյնլէ, ն. ընտրել. որոշել. 2. բաժանել. 3. բարձրացուցանել. հայակապ, երեւելի ընծայել. ֆարբ նէմք. 3. պէօլմէք. այբրմաք. 3. չէօհրնէ վէրմէք:

Distique, պէյթլէ, սբ. երկկարգեան ասիրնոյն. նէյ ատիբէրլը պէյթ:

Distorsion, պէյթօյէն, նէ. ծռուելի. գալարուելի. ըրէնջլէնմէ. պէօկլը:

Distraction, պէյթօյէն, նէ. յրուելի, քայքայուելի վերացում. զբօսանք. ֆարիճա. վանք. 2. բաժանուելի. քայքայուելի. անջատուելի. ֆէյէր ուէ ընէնէլէնլը. նէյլէնմէ. նէյլէնմէ. 3. այբրլը պէօլէ պէօլէ օլմ, նէմք:

Distraire, պէյթլէ, ն. բաժանել. ի բաց հանել. 2. շղթել ի մտաց. ի բաց գարծուցանել. 3. պփռել. զբօսացանել զմիտս. 4. յրուել. ի բաց գարձուցանել զմիտս. պէօլմէք. այբրմաք. 2. ծայբրմաք. ինէլ նէվէրմէ. նէյնէպէրմէ. ֆէրահլանդըրմաք. 4. ֆէյէրլի ուէ ըրէնմէ. նէնէլէօմաք:

Distrait, aite, պէյթլէ, նբ. ած. զգաստել մտօք. անմտադիր. ֆէյէրի ուէ ըրէնէ. հաճկինէ:

Distribuer, պէյթլէ, ն. բաշխել. 3. կարգել. պէօլմէք. ուէ ըրմաք. 2. նէյսի վէրմէք:

Distributeur, trice, պէյթլէյիճի, բրէ, սբ. եւ նէ. բաշխիչ. մատակարար. պէօլմէ. ինէլ նէֆէ:

Distributif, ive, պէյթլէնէֆէ, նէ, ած. բաշխաստուր. բաշխական. պէսթօյիմ. վէհլինէմ ինէլ նէ նէ:

Distribution, պէյթլէնմէ, նէ. բաշխուելի. 2. բաժին. 3. կարգուելի. ինէլ նէմք. 2. հնօթ. 3. նէլէմա ֆօմ:

District, պէյթլէք, սբ. վիճակ. սահման. գաւառ. 2. բաժին տան. նահիյէ. պէյրէ. ֆօ-ֆա. 2. ֆօնտըգը պէյրէ պէյրէ:

Cela n'est pas de mon —, չէ ինձ անկ ունել ինչ տեղիս. կուճիւն զայնմանէ. ծնոպէյնէ պանա պէյրէ:

Dit, պէ, սբ. ասացուած. վճիռ. ինէմէ:

Il a son — et son dédit, չմարթի վատահ ի նորա բանս լինել. զոր այսօր խոստանայ՝ վաղիւ յետս կոչէ. ծնաճ պէօղլէնէր կէ-վէրմէյինէ նէօբէթ կէրէ ուլըր:

Dithyrambe, թիթիրէնճ, սբ. երկաղուսան մեծաձիրկ. ազգ ինչ չափով բանից. պէյ նէվ չէր նէօլէնէ:

Dito, պէյթօ, սբ. նոյնն. ասացեալն. օր. դէյնն:

Diton, պէյթօյ, սբ. երկձայն. մասն ինչ նուագի յերկուց ձայից կազմեալ. պէսթէօ:

Diurétique, պէյուրէթիք, ած. բացիչ. մղիչ միզի. որ տայ միզել. նորթ կէնէրէյէն:

Diurnal, պէյուրնօլ, սբ. օրական ժամագիրք քահանայից. գէօնլիւք հէր կէնէլէ ոօռ ոէկնօզը:

Diurne, պէյուրն, ած. օրական. ինէմլի. պէր կէնէլէ:

Divagation, պէյվէյէօյէն, նէ. ծռոտուն արձակ. արձակուրդ ի ճամբուէ. 2. խոտորումն ի կարգէ բանից. (հայվանլըգը) ոէրը վէրմէ. 3. պէօղլէնմէն ոօռմա:

Divaguer, պէյվէյէ, չ. այսր անդր յածել. ճամբուէ. 2. խոտորել ի կարգէ բանից. նօմէյէ պէրէյէ ոօռմէ. պէր

զբաղեալ գաշխարհաւ. զբօսասէր. զեզմ. խրախճ օյօնհոյ. փաղբնըզ. 2. ծիւրի փաղբնըճի. 3. հեվոյի. ծիւմզիոյնք ի՞ոդի։

Dissiper, փի-նէբ, ն. ցանել. ցրուել. փարատել. հալածել. 2. վատնել. ապատել. 3. զբօսանդանել. զբաղեցուցանել. ամփափեցուցանել. փաղբնըմբոփ. եօզմոփ. 2. ինքնէփ, խրախ եմնփ. 3. ծիւրնիվ փաղբնըմբոփ. ծիւրհալնըզրմոփ։ Se —, ն. ցրուել. փարատել. 2. զբօսանալ. ամփափել. փաղբնըզմոփ. 2. եյլեմնփ. ծիւրանհալնոփ։

Dissolu, ue, փի-օլի-, ած. լկամ. զեղծ. անառակ. իրեգոփիչ. ֆո-հիլ։

Dissoluble, փի-օլի-գլը, ած. լուծանելի. գիւրահալ. նօօլի-լի-ը. եըլը։

Dissolument, փի-օլի-մո՛, ած. անառակութեամբ. փիֆնհլիլի։ [vant.

Dissolutif, ive, ած. Dissol-

Dissolution, փի-օլի-օյն, նէ. լուծում. 2. բաժանում. քակոտում. 3. զեխութիւն. անառակութիւն. լկոտութիւն. ցոփութիւն. կիօվի-ը մը. եըլնը. 2. ոյըզմ. 3. իրեգոփիչ. ֆո-հիլլիչ. փիֆնհլիչ։

Dissolvant, ante, փի-օլվո՛, ան՛, ած. լուծիչ. քակիչ. նիօվնի՛. ոյըզնը. պօզո՛ճ։ —, ած. լուծիչ նիւթ. ոյըզնը. հ-լլ եոյնի՛ ճոպի։

Dissonance, ած. Discordance.

Dissonant, ante, փի-օնո՛, ան՛, ած. անմիաւան (երգ). պի-հիճ։

Dissoudre, փի-ուդ, ն. լուծանել. անյաւել. քակաւել. նիօվնի՛. եըլնիվ. ոյըզմոփ. պօզմոփ։

Dissuader, փի-ուաե, ն. կասեցուցանել. չրջել ի խորհրդոց. ծիւրնիվ. ֆնիչնիւ փի՛ փիօնհի-չիվ։

Dissuasion, փի-ուաժիօյն, նէ. կասեցուցանելը. ի հակառակին յորդորել. ծիւրնիւմ. ի՞ի-փիլիի՛ փիօնհի-չիվ։

Dissyllabe, փի-լլ, ած. երկվանգ. նէ հիճլլ։

Dissyllabique, փի-լլ, ած. երկվանգեան. նէ հիճլլ։

Distance, փի-ս՛, նէ. անչափ. բացարձակ. ի՞ի. հեռաւորութիւն. 2. խոհր. ուրա-ուշ-նէ. 3. ֆ-ոյն։

Distant, ante, փի-ս՛, ած. հեռի. բացարձակ. եըզ-ոփ. ուշ-նէ։

Distendre, փի-ս-նո՛ճ, ն. ձգուել. պարզեալ պրկիլ. նիւմնիվ։

Distension, փի-ս-նի-օյն, նէ. ձգուածք. նիւրնըմ։

Distillateur, փի-լլ-ս՛, որ. մզիչ. զտիչ. նմզնի-ոի՛ նիւնիրնի։

Distillation, փի-լլ-օյն, նէ. մզելը. պարզելը. 2. մզեալ ինչ. նմզնի-ոի՛ նիւնիրնի։ 2. նմզնի-ոի՛ նիւլնիչ չէյ։

Distiller, փի-լլ, ն. զտել. մզել. պարզել. 2. թաժնել. կամեցուցանել. 3. աշխատանել գմաս. նմզնի-ոի՛ նիւնիրնի։ 2. ոյլ-նիմ. վիւրը վիւրնի։ ուէըմնոփ. 3. ուէլ եօզմոփ։

—, ն. ծարել. կամեցնել. ուշզմոփ. պօզմոփ։

Distinct, incte, փի-ս՛նէ, նէնը. ած. այլ. տրիչ. զատ. 2. պայծառ. յատակ. մեկնի. գոյնը. ուիրը. 3. գիրը. ուշէ-ոյ։

Distinctement, փի-ս՛նէնը-ճո՛, ած. յատակ. մեկնագոյնս. այրըմ. ալէի-ոյ։ ի՞ոնը ի՞ոնիւ։

Distinctif, ive, փի-ս՛նէնը-լի՛ճ, նէ, ած. զատիչ. յայտարար. ծանուցիչ. ոյըզնը. գիրլլի նիւնիրնի։

Distinction, փի-ս՛նէ-նիօյն, նէ. բաժանումն. 2. խոհր. ընտրութիւն. 3. բարգաւա-

Disputer, ւ. բո-ւթ-ը-ք, ը. հակառակել. վիճել. մաքառել. վէճ-ի-ը-ք-ի. գո-ճո-ր-ի-ի, պո-հ- ե-ի-ի-ի։

Le — à qn. à qc., մրցել ընդ ումէք կամ վիճել հանգոյն ի գօրութեան, ի գեղեցկութեան). ե-ր-ը-ը ը-ք-ի-ի։

Disputeur, ւ. բո-ւթ-ը-ի-օ-, ա-ր. վիճող. վիճաբան. քաղակռիւ. նկ-ա-ը. ի-ա-ը։

Disque, ւ. ք-ի, ա-ր. սկաւառակ. սկուտեղ. 2. անիւ, սկաւառակ լուսատուաց ի-ի-ի-ր. 2. ի-ա-ր։

Disquisition, ւ. ք-ի-ը-ի-ի-օ-ի, ե-ի. քննութիւն. խնդիր. ի-ի-ի-ի։

Dissecteur, ւ. Dissequeur.

Dissection, ւ. ք-ե-ի-օ-ի, ե-ի. հերձուած. անդամակտրութիւն. ե-օ-ի- ի-ր-ը-ը ե-ր-ա-. ի-ի-ը-ի-։

Dissemblable, ւ. ք-ո-ի-ը-ղ-ը-ը, ա-ի. աննման. ա-ի-ա-ի-ը-ի։

Dissemblance, ւ. ք-ո-ի-ղ-ո-ի-, ե-ի. աննմանութիւն. ա-ի-ը-ի-ը-ի-ի։

Disséminer, ւ. ք-ի-ի-ի-, ն. սերմանել, սփռել զիր աստանդ. ե-ի-ի-ե- ե-ի-ի-ի-, ի-ե-ի։

Dissension, ւ. ք-ո-ի-օ-ի, ե-ի. երկպառակութիւն. ե-ի-ի-ի-ը-ը-ի-ի։

Dissentiment, ւ. ք-ո-ի-ի-ո-ի, ա-ր. այլակերպութիւն կարծեաց. ե-ի-ա- ի-ր-ի-ը։

Disséquer, ւ. ք-ե-ի-, ն. հերձել զդիակունս. 2. մանր քննել. ե-օ-ի-ն-ը ի-ա-ր-ը ի-ր-ի-ի-. 2. ի-ի-ի ի-ի-ի-ի-ի ե-ի-ի-։

Disséqueur, ւ. ք-ե-ի-օ-, ա-ր. անդամահատ. անդամահատիչ. ի-ի-ի-ո-ի։

Dissertateur, ւ. ք-ի-ր-ա-ի-օ-, ա-ր. հատախօս. ի-ա-ո-ի-ի ի-ի-։

Dissertation, ւ. ք-ի-ր-ա-ի-օ-ի, ե-ի. հատ. խօսք. հատագրութիւն. ի-ա-ո-ի-ի-ի։

Disserter, ւ. ք-ի-ի-ր-ի, ն. հատս յօրինել. հատել. ի-ա-ո-ի-ի ի-ի-։

Dissidence, ւ. ք-ի-ի-ա-ի-, ե-ի. հերձուած. բաժինք. ի-ի-ի-ի-ի-ը-ի-ի։

Dissident, dente, ւ. ք-ի-ի-ա-ի-, ա-ի-, ա-ի. հերձուածօղ. այլադաւանդ. օտարուսումնի. այլամիտ. ի-ի-ր ե-ի-ի-ի-ի-, ի-ի-ի-ի։

Dissimilaire, ւ. ք-ի-ի-ի-ի-, ա-ի. այլանման. աննմանն. այլակերպ. ղ-ի-ի-ի-ի։

Dissimilitude, ւ. Dissemblance.

Dissimulateur, trice, ւ. ք-ի-ի-ի-ը-ի-օ-, ի-ա-, ա-ր. եւ ե-ի. կեղծաւոր. կերպարանող. ե-ի ի ի-ը-ի-. ի-ի-ը-ի։

Dissimulation, ւ. ք-ի-ի-ի-ը-ի-օ-ի, ե-ի. կեղծաւորութիւն. կերպարանութիւն. ծածկեմն. ե-ի ի ի-ը-ի-ի-. ի-ի-ի-ի։

Dissimulé, ée, ւ. ք-ի-ի-ի-ի-, ա-ի. կերպարանեալ. կերպարանաւոր. իւ ի ի-ը- ի-ը-ի- ---ի-ի-։

—, ա-ր. կերպարանող. կեղծաւոր. ի-ի-ի-ի. ի-ւ ի ի-ը-ի- ի-ի-ը-ի-ի։

Dissimuler, ւ. ք-ի-ի-ի-, ն. կեղծաւորել. պատճառել. ծածկել. 2. ընդ չտես առնել. ---ի-ի ի-ի-ի-. ի-օ-ի-ի-ը-ի-. 2. ի-օ-ի-ը-ի-ի-ի ---ի-ի։

Dissipateur, trice, ւ. ք-ի-ի-ը-ի-օ-, ի-ի-, ա-ր. եւ ե-ի. վատնիչ. օգտող. ի-ո-ի ի-ի-ի-. ի-ի-ի-ի։

Dissipation, ւ. ք-ի-ի-ը-ի-օ-ի, ե-ի. վատնումն. ցրումն. 2. ցրումն, յածանք մտաց. 3. զբօսանք. սէմափանք. ի-ի-ի ի-ի-. ի-ի-ը-ի-ի-. 2. ի-ի-ի ի-ի-ը-ի-ի-ը-ի-. 3. ի-ի-ո-ի-ի-ի- ի-. ի-ի-ի-ի։

Dissipé, ée, ւ. ք-ի-ի-ի, ա-ի. ցրուեալ. վատնեալ. 2. ցրուեալ, յածեալ մտօք. 3.

Disparité, փխ-բա-ւթիւն, ից. անհաւասարութիւն. տգեղութիւն. ֆարթ։

Disparition, փխ-բա-ւթիւն, նգ. աներեւութիւն. չերեւնալն. իւրքանչիւրն. նոպիփիտ օլմա։

Dispendieux, euse, փխ-բանփիւ, եօզ, ած. ծանրացին. մեծածախ. մեծասպաս. ազդր պահուլը. խարճը չօփ։

Dispensaire, փխ-բան-ար, ար. գիրք գեղս կազմելոյ. 2. ձրի բժշկարան ազգասացից ընդհանրի տիւնատը. 2. ֆարթուլներին ներշնչը փխ-ւթիւնը։

Dispensateur, trice, փխ-բանողիս, ող, ար. եւ նգ. բաշխիչ. մատակարար. ընկալի երկիչ։

Dispensation, փխ-բանո-ւթիւն, նգ. բաշխուելն. մատակարարութիւն. ընկալի ներում։

Dispense, փխ-բանս, նգ. ազատութիւն. թողացուցանելն. *անօրինաւմ. քահանայի. ներում։

Dispenser, փխ-բան-ել, ն. բաշխել. 2. թողացուցանել. ազատ կացուցանել յօրինաց. *անօրինել. ընկալի ներում. 2. նգն վերցնել. ներում ներում։

Disperser, փխ-բեր-ել, ն. ցանել ցրուել. սփռել. փերցին եանա սալմաք. փողըմմա։

Dispersion, փխ-բեր-ութիւն, նգ. ցրուելն. սփռուելն. փողըմմա. փողըլմա։

Disponible, փխ-բնիպլը, ած. ազատ. վարձկի. պատրաստական. գոր մարթի է պահանել ի կիր. պօշլը օլմայան. ֆրանկըլըր։

Dispos, փխ-բօ, ած. ինքնիւանդամ. կայտառ. կազմ. նոֆնֆ. փինճ. չիվիտ։

Dispose, ée, փխ-բօզէ, ած. կարգեալ. 2. յօժարեալ. մտադիր. 3. պատրաստեալ. կազմ. ֆնաւլմալ. ներում օլնամալ. 2. ինչիլէ. 3. հաղըր։

Disposer, փխ-բօզէ, ն. կարգել. յօրինել. 2. առմանել. հրամայել. 3. պատրաստել. 4. յօժարակցուցանել. հաւանեցուցանել. 5. հետացուցանել. վանեալ. ընդրկիպ կրնել. ազատ ֆօրմէ. փէշմէ. 2. ներշնչել կրնէ. պօյօւրմէ. 3. հաղըրլմէ. 4. ինչիլէ կրնէ. ֆանտըզմէ. 5. ելոքեն չըճօւրմէ. առնէ։ Se —, ն. պատրաստուել. հաղըրլանմէ։

Dispositif, ive, փխ-բօզիթիֆ, իվ, ած. (գեղ) պատրաստական. հաղըրլայըճը։

Disposition, փխ-բօզի-ւթիւն, նգ. կարգուածք. յարդարուածք. յօրինուածոյ. կարգադրութիւն. 2. հանգամանք. 3. միտք. խորհուրդ. 4. ակնկալն. նշանակ. 5. միտումն. յօժարութիւն. պատրաստութիւն. 6. խառնուած. սրտագ. 7. իշխանութիւն կարգելոյ. ընդրկիպ. նիզամ. 8. փէյֆէյնէ. 9. ֆիւզ. ընդոծիր. 10. փելանէ. նիշան. 11. ինչ. իմիք. հաղըրլըճ. 12. փիլանի. նիշան։

Disproportion, փխ-բօ-բօ-ւթիւն, նգ. անհամեմատութիւն. անհաւասարութիւն. ապլակրտպութիւն. պայըտնաղըմ։

Disproportionné, ée, փխ-բօ-բօ-ւթիւնէ, ած. անհաւասար. անհամեմատ. անպատշաճ. ապլակրտպ. պայըտնաղըմլը. պինկիրտէզ։

Disproportionner, փխ-բօ-բօ-ւթիւնէ, ն. քաոսել զհաւասարութիւնն. խզբաղել զհամեմատութիւնն. պայըտնաղըմլը կրնէ։

Disputable, փխ-բի-թապլը, ած. վիճահարոյց. զորմէ մարթի է վիճել. երկբայական. պահպայըմլը. չէոզիւլէ։

Dispute, փխ-բի-թ, նգ. վիճաւմն. պայքար. կռիւ. կռիւ. ֆիճարթէլը. նիշան. պահ։

ձոյից. ի համայս. փչիչ. խոչիչ. խոչիչ փոթոր։
Jouer une —, խաղալ գրօսանաց ազգաւս. փչիչ իւրն օդնմամբ։
Disculper, փոխել, ն. արդարացուցանել. սուրանալ ընթացքն։
Discursif, ive, փոխել. ընթացող, բանաւոր (գօրութիւն). փոխանակն. նիհանել ընթացան (գուխքն)։
Discussion, փոխութիւն. ընդ քննութիւն. 2. վիճաբանութիւն. 3. հետազօտութիւն ընդդէմ պարտապանին առ ի վաճառել. ինքնին. 2. փոխարկել. նիւթ. 3. պօրլանան հալածանքն. ինչ պարկեշտն։
Discuter, փոխել, ն. մանր քննել. վիճել. 2. յոյժ վիճ և վաճառել զինչս պարտապանին. ինքնին. կրկին ալիք հապատակին իւրեանց ծովս ընկղմեսցէ. 2. պօրլանան հալածանք պարկեշտն։
Disert, erte, փիչ, ող, ած. պարզամօտ. քաջաբանիկ. հարատարագանն. փլուղ. գիչիչ
Disertement, փիչ, ի. հարատարագանութեամբ. պերճաբար իւր։
Disette, փիչիչ, իւ. կարօտութիւն. նուազութիւն. խոչոտ. եղերք։
Disetteux, euse, փիչիչ, կոչ, ած. չքաւոր. կարօտ. խոչոտ. գնհրած։
Diseur, euse, փիչող, կոչ, ող. եւ իւ. ասող. պատմիչ. փչին։
— de bons mots, խնդիչ. ասակ. ինչ. ինչ. ինչ. ինչ։
Disgrâce, փոխ, իւ. հալածանիւն յայտց. ահաւոր. 2. չարիք. ազէտ. 3. անվայել. ութիւն անհաւատարմ փոխ. ինչ. ինչ. 2. ինչ. 3. ինչ. ինչ։
Disgracié, ée, փոխ, ած. անչնորհ. ազէտ. 2. հէր. ինչ. 3. յայտց ինչ. ինչ. 3. ինչ. ինչ։
Disgracier, փիչ, ն. բառնալ ինչ. զան ապականել (յանմիջ). ինչ. ինչ փոխ. ինչ. ինչ։
Faire —, յայտց հանել. ինչ. ինչ։
Disgracieusement, փիչ, ինչ. անչնորհ, անհաճոյ օրինակաւ. ինչ ալիք խորհ ինչ։
Disgracieux, euse, փիչ, ինչ, կոչ, ած. անչնորհ. անհաճոյ. գժալիր. չսխորժական. նախանձ. նահանջող։
Disgrégation, փոխ, ինչ. չյաջողութիւն. քայքայումն ալիք. ինչ. ինչ։
Disgréger, փոխ, ն. ապականել. քայքայել (զառնիլ ալիք). չյաջողացանել. ինչ նահապետս փակ ինչ. ինչ։
Disjoindre, ։ Déjoindre.
Disjonctif, ive, փոխ, իւ, ած. զատական. զատիչ. այրեան։
Disjonction, փոխ, իւ. զատութիւն. բաժանումն. այրեանք։
Dislocation, փոխ, իւ. խախտումն. ակերպ. 2. անյաստումն, տեղափոխութիւն զօրաց. ինչ ինչ. 2. ստոերի այրեան. ինչ. ինչ։
Disloquer, փոխ, ն. խախտել. հանել. տեղւոյ չէն. ինչ. ինչ։
Disparaître, փոխ, ինչ. ինչ. անհետանալ լինել. չինք. յաչաց լինել. ապականել. ինչ. ինչ։
Disparate, փոխ, իւ. անմիաբանութիւն. անհաւասարութիւն. այլանոնութիւն։
—, ած. անմիաբան. այլանոնութիւն։

ակնոցին ակը մուշի ապակուցը եփելը։

Disceptation, բնաբանութիւն, իգ. կռիւ. մաքառումն. դէմ. հակաճառութիւն։

Discernement, բնախանձումն, ար. ընտրութիւն. 2. ընտրողութիւն. իմաստութիւն. ախտիւ. 2. ճարպիկ խելք. ճկունութիւն։

Discerner, բնախանձել, ն. ընտրել. դատել. ախտիւել. ճարպիկ խելքով։

Disciple, բնակիցը, ար. աշակերտ. յետին։

Disciplinable, բնակցելի, ած. հասկցող. կրթելի. ընկերակից օրէնսդրի։

Discipline, բնակցին, իգ. խրատ. կրթութիւն. հրահանգք. 2. խարազան. 3. ձաղկանք. ընկերակից. եկեղեցւոյ իրաւ. երդումն. 2. ճարիւը. 3. ճարիւրեակ։

Discipliner, բնակցինել, ն. կրթել. խրատել. հրահանգել. 2. ձաղկել. երդումն ընծայել. ընկերակից ելնել. 2. ճարիւրեակ։

Discontinuation, բնաճոյնդունութիւն, իգ. դադարումն. ընդհատութիւն. ձերբազատ ելլել. արուընը փեսին։

Discontinuer, բնաճոյնդունել, ն. դադարեցուցանել. ընդ մէջ հատանել. ձերբազատ ելնել. արուընը փեսին։

—, ն. դադարիլ. ձերբազատ ելնել։

Disconvenance, բնաճոյնելիութիւն, իգ. անհամաձայնութիւն. չհպատանութիւն. այլանդակութիւն. ճարիւ։

Disconvenir, բնաճոյնելինել, ն. չհպատանիլ. հակառակիլ. այլամարիլ. ճարիւը ճօմալ։

Discord, ր. Discorde.

Discord, բնաճօր, ած. անհպատան. պնահինի։

Discordance, բնաճօրդանութիւն, իգ. անհպատանութիւն. պնահինիլիք։

Discordant, ante, բնաճօրդուն, անք, ած. անհպատան. ընդդիմանալի. ահինիչ. ճարիւը. ընդդէմ։

Discorde, բնաճօրդ, իգ. դժուութիւն. հակառակութիւն. բնչրնիթիւն. ճակատամարտ. ընդդէմ։

Discorder, բնաճօրդել, ն. չհպատանիլ (յերգս). պնիր ծնմամբ. պնահինի ծլմամբ։

Discoureur, euse, բնաճօրդող, ող, ած. չաղփատպի. լեզուական։

Discourir, բնաճօրդել, ն. խօսիլ. ճառ արկանել. 2. չատխօսիլ. չաղակրատիլ. ծօյնիլ. 2. ինինիլ խրճիթ։

Discours, բնաճօր, ար. խօսք. բան. ճառ. լեզուդը. ելոյթ։

Discourtois, oise, բնաճօրդուա, ուազ, ած. տմարդի. անխրատ. ընկերակից։

Discourtoisie, բնաճօրդուազ, իգ. տմարդութիւն. չինականութիւն. ընկերակից. երեսանութիւն։

Discrédit, բնաճրախ, ար. նուազութիւն. կորուստ վարկի. անարգութիւն. անվստահութիւն. խրխոտութիւն։

Discrédité, ée, բնաճրախ, ած. անուանարկ. վատանուն. խրխոտ։

Discret, ète, բնաճր, ող, ած. ընտրող. իմաստուն. 2. չատ. չափաւոր. ճրլահոգի. ճբլլը. 2. ինաճլը։

Discrètement, բնաճրողութեամբ, մ. ընտրողութեամբ. իմաստութեամբ. ճլը, ինաճ իլե։

Discrétion, բնաճրութիւն, իգ. ընտրողութիւն. հանճար. չափ. ճիրաւնքն. ճլը. ինաճ։

Se rendre à —, անձնատուր լինել ի կամս յաղթողին առանց ինչ պայմանի. ճիրաւ եղեալ ընծայինել ընկալմօրճաճ։

À —, մ. ըստ կամս. ըստ հա-

Dioptrique, ւիօբ֊թ֊ր֊իք, էթ. աստղա֊ծի կամ գիտուԹիւն բեկբեկման լուսոյ. ինհիւ֊ծի ղէս֊ ի֊ս֊ի֊ս֊ ւիբ֊֊ծի֊ի֊ր իւր.

Diphthongue, ւիֆ֊Թ֊ոյ֊ղ, էթ. հրկրաբարբառ. ա֊ա֊վ֊ի֊ւ֊ն.

Diplomate, ւիբ֊լ֊ո֊մ֊ա֊թ, ա֊ր. գեսպանագէտ. քաղաքագէտ. ո֊ա֊ա֊գ֊ա֊ն֊ա֊գ֊ի֊ա֊ն ա֊ի֊ւ֊ի֊ւ֊ի֊ւ ա֊ի֊ւ֊ի֊ւ ա֊ի֊ւ֊ն.

Diplomatie, ւիբ֊լ֊ո֊մ֊ա֊թ֊ի, էթ. գեսպանագիտուԹիւն. 2. գեսպանիք. գեսպանական կարգ. ո֊ա֊ա֊գ֊ա֊ն֊ա֊գ֊ի֊ա֊ն ա֊ի֊ւ֊ի֊ւ ա֊ի֊ւ֊ն իւր. 3. ե֊ւ֊ի֊ւ֊ի֊ւ֊ե֊ր ե֊ւ֊ի֊ւ֊ի֊ւ֊ե֊ր֊ծ֊ք.

Diplomatique, ւիբ֊լ֊ո֊մ֊ա֊թ֊ի֊ք, էթ. գիտուԹիւն հրամարտակաց. ի֊ր֊ի֊ւ֊ի֊ւ ֆ֊ե֊ր֊ծ֊ա֊ն֊ա֊ն֊ա֊ն

Dimension, տիմ-ենթ, էֆ. *ստրածուֆթիւն մարմնոյ իրիք-ենտհոտի. պոտ։*

Prendre ses dimensions, *պատճառել զգուշաւթիւն ի կիր արկանել. լաչըմ ըլան հաշըր-ըզըը կինէ։*

Dimer, տիմէ, չ. *ստաս-նորդել. ընտրըզի ալմաք։*

Dimeur, տիմէօռ, ար. *ստա-ստանորդիչ. ստանաժողով. ընտրըզիչը։*

Diminuer, տիմինի-ե, ն. *նուա-զեցուցանել. փոքրկացուցա-նել. եփսիմէ, տիմ-էի-մէ։ —, չ. նուազել, փոքրկանալ. 2. հիւծել. ծիւրտալ ծնգել. տի-էի-մէ. եփսիմէ. 2. իջ-րամամ։*

Diminutif, ive, տիմինի-տիֆ, ֆիվ, ած. *նուազական (անուն). օճ) ըստ։*

—, ար. *նուազական անուն. 2. փոքրիկն. փոքրիկ օրինակ. ի՛ն ըստ։ 2. տէ-էի-յէ-. տի-էի-յէ եօրինէյ։*

Diminution, տիմինի-սիօն, ֆր. *նուազութիւն. պակա-սութիւն. եփսիմէ. եփսիմէ-մը. նօփառ։*

Dimissoire, տիմիսուար, ար. *հրամանագիր ձեռնադ-րութեան. փոխադ կինէյ էշին տէրըտը։*

Dimissorial, ale, տիմիսո-տիալ, ած. (*ծուղիմ*) *հրա-մանի ձեռնադրութեան. փո-փոխադ կինէյ էշին (տէրըտը)։*

Dinanderie, տինանտրի, ֆր. *անօթք արուրիք. փիրինճ ըստ։*

Dinandier, տինանտիէ, ար. *արուրագործ. փիրինճ տէօ-ղըճի. փիրինճ ծադըր ասիան։*

Dinatoire, տինատուար, ած. **Heure —**, *ժամ ճաշ-չայ. եօյլէ ըստը վէրիը։*

Dinde, տէնտ, ֆր. *մարի հնդիկ հաւուս. 2. ար. հընդ-կահաւ. փիչ հինգ ըստ-ըը-. 2. հինգ ըստ-ըը։*

Dindon, տէնտօն, ար. *հընդ-կահաւ. հնդիկ հաւ. 2. ապ-ուշ. պանդպյր. հինգ ըստ-ը-. 2. ըմբիճ։*

Dindons, ար. յտ. *հնդկահաւ. մարի հնդկահաւուս. հինգ ըստ-ըս. փիչ հինգ ըստ-ըս։*

Dindonneau, տէնտօնօ, ար. *ձագ հնդիկ հաւուս. հինգ ըս-ըս եռվրասա։*

Dindonnier, ière, տէնտօ-նիէ, էռ, ար. եւ ֆֆ. *անուս-ցիչ հնդիկ հաւուց. 2. իշ-խանիկ, օրխորդ չինական. հինգ ըստ-ըս ասֆլայան. 2. տէօյլէ- պէյ. տէօյլէ- հանըմ։*

Diné, } տինէ, ար. ճաշ.

Diner, } *կերակուրը ճաշուց. եօյլէ ըստմը։*

Dinée, տինէ, ֆր. ճաշ. 2. *ծախք ճաշուց. 3. իմկանան ճա-շէլայ. եօյլէ ըստմը. 2. եօյլէ ըստմը խոշիը. 3. եօլճա-լար էլինէ եօյլէ ըստմը եփեճէ- եէր։*

Dîner, տինէ, չ. *ճաշէլ. եօյլէ ըստմը կինէ-։*

— par cœur, *ճաշէլ ակա-մայ. էսկէտէյէրէ- եօյլէ ըստ-մը կինէ-։*

Dînette, տինէթ, ֆֆ. *մանկանց ճաշ մանկանց. չօճա-ֆ-լարըն խոֆիֆճէ եօյլէ ըստմը։*

Dineur, տինէօռ, ար. *ճաշ-չակից. ճաշչակեր. եօյլէ ըստ-ը խէյէն։*

Beau —, *արկոսկայ. չինչօղլու։*

Diocésain, տիօսէզէ, ար. *մեմական. ժողովուրդ վի-ճակի. էշէլ ֆօ-զլօրըն տա-յէր էնէնէ էսէօտ ճնմաֆի։*

Diocésain, aine, տիօսէզէ, ֆն, ած. *մեմական. վիճակի. նահէյէյէ հնօսաց։*

Évêque —, *մեմական եպիս-կոպոս. ֆօզլա ֆէօֆօպօս։*

Diocèse, տիօսէզ, ար. *վի-ճակ. մեմ. (դէր ֆէօֆօպօն) նահէյէօթ, ֆօզլօրը։*

Dionysiaques, տիոնիզէօֆ, ֆֆ. յտ. *ասոնք պայանդարաձո-ւոյիանք. Պախօս փեսանմաց։*

3. փոռնոսիկ. 4. ապլըր. բոշ-պէնէլ. վռե-բէնէլ։

Dignement, պէնէմէն, ած. ժանապէս. 2. ապնուագործ. քսան պատշամի. լայէֆանէ. 3. ըմ-ֆէնի էլ. փոռնոսիկէն։

Dignitaire, պէնիթէռ, ռ. պատուակալ. փօռ, պռանէռ առհէպ։

Dignité, պէնիթէ, էֆ. պա-տիւ. քարձ. աւագութիւն. 2. պէրճուհիթիւն. քարձրութիւն (աւտոճանի). արժանաւորու-թիւն. 3. մեծութիւն (իրաց). 4. ապնուականութիւն. վայ-էլլուհիւն. շուք. փօչ. պռա-նէռ. 3. ապռիի. իւ-նէլիւ. 3. լէյոփօն. պռհիմիւ. 4. լըմ-ֆէի. նոթըլէհլէի. ապլըրլէի։

Digression, պէյ-ռ-իօղ, էֆ. խոտորում (ի բանս). պռօ-գէ-նէպեն ասիմ։

Digue, պէյ, էֆ. թումբ. 2. խոչ. արգել. ասռ պէնոպ. 3. նաւէլ։

Dilacération, պիլ-ռ-ա-սիօղ, էֆ. պատառում. իըրիմ։

Dilacérer, պիլ-ռ-է, ռ. պատառել. իըրիմէ։

Dilapidation, պիլ-էֆ-սիօղ, էֆ. վատնուհիւն. իորֆ։

Dilapider, պիլ-էֆ-է, ռ. վատնել. հալ-ընը-իորֆ նիմէ։

Dilatabilité, պիլ-թ-ռ-պիլ-թէ, էֆ. ծաւալականուհիւն. ատրածականութիւն. իայըլ-մա գ-ռպիլ-պիլ։

Dilatable, պիլ-թ-ռպլը, ած. ծաւալական. ատրածական. ապիռ. իայըլըր. իայըլ։

Dilatant, պիլ-թ-ռի, ռ. քաղիչ, ընդարձակիչ. նիւթ. ռ-ռ. լիհնէլէպեն հոպէր։

Dilatateur, պիլ-թ-ռ-թէօռ, ռ. քաղիչ, ընդարձակիչ պռնգըլը. լիհնէլէ-ռէնի պռ-լէ. 3. ռ. Dilatatoire.

Dilatation, պիլ-թ-սիօղ, էֆ. ատրածուհիւն. ծաւալուհիւն. իուհ. իայըլմա։

Dilatatoire, պիլ-թ-ռ-թ-ռռ, ռր. քաղիչ գործի վիրաբու-ժից. ֆէրրահլըրը (իռրայը) ատճոփ. լիհնէլէ-ռէնի-ա-լէնի։

Dilater, պիլ-թէ, ռ. տարա-ծանել. ընդարձակել. բանալ. իուհէ. լիհնէլէնի-թէ. ռ-լէ-ռ։

Dilatoire, պիլ-ռ-թ-ռռ, ռ-ռ. յապաղիչ գաւթ. լիհնէ-ռէնի-ռէ։

Dilayement, պիլէյ-մէ, ռր. յապաղութիւն. լիհնէ-ռէնի-ռէ։

Dilayer, պիլէյէ, ռ. յա-պաղել. լիհնէ-ռէնի-ռէ։

—, ռ. գանդաղել. օյ-ռ-ռնէ։

Dilection, պիլէ-ռ-սիօղ, էֆ. սէր. սիրելութիւն. մահհաղ-պէր. գ-պէհլ-ռէ։

Dilemme, պիլէմ, ռր. երկ-առած. երկապրի բանք. իոռ-ըռֆէ-նէ պռ-ռհան։

Diligemment, պիլէժ-մէ, ած. փութով. 2. խնամով. ձշդիւ. հաւատառ. գ-պէրեն էլի. 2. պէ-ռ-էֆ-ռ էլի։

Diligence, պիլէժ-ռ, էֆ. փոյթ. ձեպ. ձիպն. հոգա-բարձութիւն. 2. պնդակառք. կառք ինչ երագընթաց. գ-պէ-րեն. լըռ-ռ-ռլըռ. իհլիհնմէ. 3. գնդ-ռ-ռ-ռռ. պիլէժէնէ-ռ։

Diligent, ente, պիլէժ-ռ, ռ-ռ. փոյթ. շէյտ. 2. գանաչէր. գործօն. ժիր. ռ-ռ-ռ. 3. պ-պէրեն. ըռ-ռ-ռ-ռ. 2. հոմ-ռ-ռ։

Diligenter, պիլէժ-ռ-ռ, ռ. ձեպել. փութով. ռճէպ նիհ-ռ։

—, ռ. փութացուցանել. պ-պէրեն-ռ-պէրէ-ռ. ռճէպ նիհ-պէրէ-ռ։

Diluvien, enne, պիլ-ռ-ռէն, ռն, ռ-ռ. ջրհեղեղեան. ջրհե-ղեղի. ռռ իռ-ֆնռնա գ-պէր։

Dimachère, պիմ-ռ-ռ, ռր. առ-ռերբրամարտ երկուք առ-ռերբ. իոի էզ-ռէ ջռ-իըրռ օյնոյ։

Dimanche, պիմ-ռ, ռր. միա-շարաթի. կիւրակէ. գ-պ-ռ։

Dime, պիմ, էֆ. աստա-նորդ. ծ-պ-ռէ։

Différencier, տիֆէռ-ան-իէ, ն. *ընտրել. խտրել. նշանակել զայլակերպութիւնան. տյըռ-ոֆ. ֆ-ուֆ կինէ+:*

Différend, տիֆէռ-ան, ու. *կռիւ. կռիւ. վէճումն. 2. այլակերպութիւն (գնայ, իմուայ). ֆուէռ. նէռ. 3. (պահա) ֆուֆէը:*

Différent, ente, տիֆէռ-ան, -անէ, -ան. *այլակերպ. անհմանութեամբ. այլուայլ. պէսպէս. պուէֆռ-իլ-ան. պանդխտէու. ֆ-ուիֆէռանէ:*

Différentiel, elle, տիֆէռ-ան-իէլ, -ան. *այլակերպական (հաշիւ). մանրամասնութ. ֆուֆէֆ. ֆէ+ էի-էլ-+. կոպոֆֆ:*

Différer, տիֆէռ-է, ն. *յապաղել. ձգել. կէռնէ+ինէրէ+:*

— , ու. *յամել. 2. այլակերպ լինել. չվիպասանել ի կարծիս. կէռնէ+է+. 3. ուրիշ ընուշ օլմաֆ. ֆըյ-ըռը պէրէռնէրինէ ույմամաֆ:*

Difficile, տիֆիռիլ, -ան. *գժուարին. գժնդակ. 2. ասամբակ. վէս. կի-ճ. շահմէրնէլ. 2. ընդիկ:*

Difficilement, տիֆիռիլման, ա. *գժուարաւ. կէ-ճակըռ. շ՛ը էլ:*

Difficulté, տիֆիֆէ-ըռ-էլ, էն. *գժուարութիւն. 2. կըռճիմ. արգել. 3. գժուարմացութիւն. ֆ. կապ. կռիւ. կէ-ճ էռ+. շէրինէ+. 2. ինկել. 3. շէրինէ+. շէրինէն ան-ըռըլմա. ֆ. նէռ:*

Sans —, արգասրիւ. անշուշտ. կէրշէ+րինէն. շի-պհէռիլ:

Difficultueux, euse, տիֆիֆէ-ըռ-էռ-ոօ, ուօզ, -ան. *գժուարամիտ. գժուարահաւան. վէս. կի-ճ կնառնան. հէր շէյէ շէրինէ+ կէօռինէրէն:*

Difforme, տիֆօռմ, -ան. *ապեղ. ան ձև. գաղիր. շէրշէն. տիշիմութիւն. պէ:*

Difformer, տիֆօռմէ, ն. *ապականել զձևն. ապեղացուցանել. շէ+շինէ պօշմէ. շէրշինէրինէ+:*

Difformité, տիֆօռմիթէ, էն. *ապեղութիւն. ան ձևութիւն. գաղրութիւն. շէրշինէ+. տիշիմութիւն. պէ:*

Diffraction, տիֆռ-ակ-իօն, էն. *խոտորուածն, բեկեալ լուսոյ. ինչմայ-ը ի-ն նայ:*

Diffus, use, տիֆի-, ի-ուզ, -ան. *սփռեալ. սփիւռ. 2. երկայնաբան. մեծամիտ. խօյըլըմըլ. 3. առանց սեղմելոյ. ֆէ+ ի-ֆուլի:*

Diffusément, տիֆի-ուզման, ա. *լայնատարած. պարզաբանութեամբ. մեծամիտ բանիւք. ի-ֆուլեն. առանց:*

Diffusion, տիֆի-ուժիօն, էն. *սփռումն. ծաւալումն. 2. երկայնաբանութիւն. խօյըլմա. 3. առանց սեղմելոյ:*

Digérer, տիժէռ-է, ն. *հալել. ամոքել. *մարսել. 2. քննել. կշռել. 3. համբերել. հանգուրժել. սինոփրէ+. 4. ընտիր, ընտիրացուցել. 5. ինհամոզել. կէրինէ+:*

Digeste, տիժէսթ, ու. *քաղուածոյք օրինաց Հռոմայեցւոց, ֆէրվէ մէճմուասը:*

Digestif, ive, տիժէսթիֆ, իվ, -ան. *ամոքական. հալական. *մարսողական. սինոփրիճ:*

Digestion, տիժէսթիօն, էն. *հալումն. ամոքումն. *մարսութիւն. սինոփրմէ. սինոմէ:*

Cela est de dure —, գարի գժուարին է այդմ համբերել. ընհամոզել օլմանաճաք չէյ պէյիլ:

Digital, ale, տիժիթալ, -ան. *(երակք) մատին. ֆարմաք (պտուղը):*

Digitale, տիժիթալ, էն. *մատանեաւոնկ. պիրնէվ ֆիֆան:*

Digité, ée, տիժիթէ, -ան. *մատանաձև. ֆարմաք պիլիֆ:*

Digne, տինիէ, -ան. *արժանի. արժանաւոր. 2. ազնիւ. 3. պատշաճ = համեմատուս. 4. ծանր. մեծապտղ. համեստ. լոյըֆ. ֆ-ուիահուֆֆ. 5. ալա.*

Dictame, տիկթամ՛, ար. խանթեփար. ակ. ներիք օխտ։

Dictamen, տիկթամեն, ար. թելադրութիւն. խելքին տիրապետել, տոյ նիսին։

Dictateur, տիկթատէօռ, ար. հրամանագիտ. դիկտատոր. հոգիի տիրապետ։

Dictature, տիկթատիւռ, էգ. հրամանագիտութիւն. դիկտատորութիւն. հոգիի տիրապետ։

Dictée, տիկթե, էգ. ասացուած. բան թելադրեալ. 2. թելադրութիւն ի գրել. էլե օլ-նօ-նէօշ. 2. նիշին տեղի ուղիղ. ընդօրին։

Dicter, տիկթել, ն. ասել առ գրել. թելադրել. ուսուցանել. 2. առհասարակ. կարգել. դնել ի վերայ. տեղի ներշնչել նշանագրել. ընդօրին նշիլ. տիկթէ. նոյնիսկ. 2. պատչաճել. ճօմեր։

Diction, տիւռիօն, էգ. ասացուած. պայման բանից եղանակ։

Dictionnaire, տիւռիօնէռ, էգ. բառագիրք. լեզուի տիրապետ։ **Traduire à coups de —**, թարգմանել օգնութեամբ բառագրոց. լեզուի տիրապետի նշանագրել ընդօրին։

Dicton, տիկթօն, ար. ասացուած. ընտիր բանք. առած. տելմ՛. ներքել. տեօշ։

Dictum, տիկթօմ, ար. վճիռ. հրաման. տիմել. նմ։

Didactique, տիտաքթիք, ած. վարդապետական. դիտակիկ։

Dièrèse, տիէռէզ, էգ. բառ ժանեկ զմի երկարրառ յերկուս սիւղոգայս. բաժանումն. անջատումն. ալ տիւռիզ նշան տիրապետի էգն հեռեյն գնդալը. այբրմ։

Diète, տիէթ, էգ. պայման անընդհատ. տնուդ. 2. զգուշութիւն ի կերակրոց. պահք. 3. ատաչաժողով. խորհրդականց. ն. միոյ ատաւ ձանապարհ. ընտ՛ ընտանոնս. ղբտ. 2. ներհիշ. 3. տիվանի մեծ նիստ. ն. ալր ներքնոց։

Faire —, ժուժկալել ի կերակրոց. ներհիշ ընդունել։

Diététique, տիէթէթիք, ած. (կանոնք) ժուժկալութեան կերակրոց. ներհիշի տոյիր։

Dieu, տիէօ, ար. Աստուած. 2. չաստուած. Աստուած. 3. նալն իլահ։

Le bon —, Աստուած. 2. նշխար քահանայապետական. Պարմին Ցեառն. Աստուած. Հոգի թալը. 2. կոտորած ընդդէնչիք։

Plût à —, երանէ ինձ. իզիւ. Աստուած վերին. տելմէ։

Dieudonné, տիէօտոնէ, ար. աստուածատուր. նուիրատուվերոյ։

Diffamant, ante, տիֆամէ, անդ, ած. ծանականաց. խայտառակիչ. ընտրելոյ նուիրելի. նիւնլ նիրիցին։

Diffamateur, տիֆամատէօռ, ար. նշանակիչ. աղարտիչ. փայտուս. ար գօշամա։

Diffamation, տիֆամասիօն, էգ. աղարտիլն գնամյաս. համբաւ չար. տիւնիրնուրմ. ար գօշմ։

Diffamatoire, տիֆամատուար, ած. թելնամանիչ. աղարտիչ. չարախօսութեան. ար գօշամա. ընդս գօնամա։

Diffamé, ée, տիֆամե, ած. անուանարկ. վատանուն. պրինամ։

Diffamer, տիֆամել, ն. վատանուն, անուանարկ առնել. աղարտել գնամյաս. առակել. պրինամ նիրել. տարբր գօշմա։

Différemment, տիֆէռամանի, ած. այլազգ. այլազգագոյն. տիրբ նարդ։

Différence, տիֆէռանս, էգ. այլակերպութիւն. խառը. ֆարք. տիրբ նարդութ։

Faire de la —, խորհել. ֆարք նիմել։

Dialectiquement, տխ-լէք-տէէ֊մ֊ի, ած. զօրէն խօրհրդանիդ · էլի ճանիպէի խօսէ։

Dialogiste, տխ-լօդ֊էսդ, ար. մատենագիր խօսիդ · տ֊ախ֊ա֊լէ֊տ, տխ֊լէ֊ը ձեվ֊ով֊ը խօսող ։

Dialogue, տխ-լօդ, ար. խօսակցութիւն · բանակցութիւն · տ֊ախ֊ալէ֊մ ։

Dialoguer, տխ-լօլ֊ել, ը. խօսակից լինել · ֊ուօհդեի եմ֊ե֊ւ֊ի, ն. խօսակից առնել · յօրինել ի մէջ խօսակցութեան. դէէ֊դ֊էէ֊լ֊էէ֊ի֊ւ֊ի֊ւ֊ի֊ւ

Dia, ֆր. ֆիլ. ի նախակուզակ (բառ սպասարգաց). ֆիճհ։

Diable, ֆր. սատանայ. գեւ. 2. այր հնարագէտ, հզօր. չէյթան. 2. հիւանդութիւն, պայքար ֆ—վիճակ ի։

En —, ած. սաստիկ. ուժգին. գիւտարար. խըզ ըլլ. ի ֆիրան։

À la —, չարաչար. փեթ ֆեղնա։

Être au —, կարի հետաքրքրական. պայքար եղբօր օլմագ։

Quel — de . . . ! որպիսի գժնդակ. սիրչափ սաստիկ. քանի գիւտագին. նե՛ չէֆոքըլէ նե՛ գէլտը. նե՛ սըզտըրաս։

Un vent կամ **Un froid de —**, սաստիկ հողմ. գժնդակ ցուրտ. փեթ չէֆոքիլէ ըլլ-ըլ ի՛ոք, սօոգ։

Un pauvre —, այր հէք եւ տառապեալ. ոֆֆիլ փէլէ։

Avoir le — aux corps, լինել կատաղի. գրեւ ի մարմնի ուռնալ. ֆոտոգրաֆոշ, ոչճնան օլմագ։

Au —, ծն անգր. ի քաց տար. ալէր ի՛ուրֆո. խոնկհր։

S'en aller au —, կորնչիլ. չէք լինալ. 2. վրիպիլ. ի գերեւ ելլանալ. չելլանալ ի գլուխ. պայդ, ի՛օղնանգէ օլմագ. 2. գօլ չէֆմագ. գօլ չէֆմամագ։

Se donner au —, քաղաքին հպնալ. կարի աշխատալ. 2. յուսահատ լինալ. չէք ըմէնալ. 2. ի՛ոփ փոխիլ։

Un bon —, այր բարեբարոյ. եչի ի՛ոպէրէլէ գէր փճագ։

— ! գլ. ավ. բաւական. վո՛յ չէյնան։

Diablement, ֆր. անչափ. կարի յոյժ. հանգրան ի՛ոլր. էֆրոն։

Diablerie, ֆր. հմայութիւն. սատանայութիւն. գործ սատանայական. պէ՛ճի՛ոլէ։

Diablesse, ֆր. կին ժանտ. չէյնան, փեօղի՛ո ֆորը։

Diablotin, ֆր. գեւ փոքրիկ. 2. մանուկ սատ-

հակ, սանձնաչար. չէյնանէք. 2. չէյնան ֆորլոը. ի՛ոտամ։

Diabolique, ֆր. պօլէֆ, ած. սատանայական. գժնդակ. չէյնանէ։

Diaboliquement, ֆր. պօլէֆճմագ, գ. սատանայութեամբ. իրրեւ գգեւ. չարութեամբ. չէյնան կիոք. փէճլէֆ։

Diachylon, ֆր. էլէյ. ար. ապեղանի ի հուզոյ սերմանից. պէր նէվ մէրհէմ։

Diaconal, ale, ֆր. ֆօգէոնալ, ած. (պաշտօն) սարկաւագի. չէմմոռ։

Diaconat, ֆր. ֆօգէոնա, ար. սարկաւագութիւն. չէմմոռէք։

Diaconesse, ֆր. ֆօգէոնէս, էզ. սարկաւագուհի. կին սարկաւագ. չէմմոռէ։

Diacre, ֆր. ֆօգէ՛ը, ար. սարկաւագ. չէմմոռ։

Diadème, ֆր. ֆիագէմ, ար. ֆիագ. խոյր. ապարտաչ. ի՛ոճ։

Diagnostique, ֆր. ի՛ոնօգրիֆ, ած. (նշան) գուշակ (հիւանդութեանց). ծանուցիչ. (ի՛ոնօնէէյ) փէլէրէն ֆոքն (նշան). փէ՛ոլիֆ։

Diagonal, ale, ֆր. ֆիօնալ, ած. անկիւնագծի. անկիւնական (գիծ). խո՛ղուղ զվէյնէրէյնէ գ՛ոյր։

Diagonale, ֆր. ֆիօնալ, էզ. անկիւնագիծ. խո՛ղուղ զվէյնէրէյնէ։

Diagonalement, ֆր. ֆիօնալմագ, գ. իրրեւ անկիւնագիծ. խո՛ղուղ զվէյնէրէյնէ գ՛ոտալ։

Dialecte, ֆր. էլէֆ, ար. ուրոյն բարբառ. գաւառական բարբառ. պէր վէլէյէրէն այրը է՛ոտը։

Dialecticien, ֆր. էլէֆթիէն, ար. խորհարան. *տրամաբան. մռնդըֆի։

Dialectique, ֆր. էլէֆթիէ, էզ. ճարտասանական, խորհական գիտութիւն. *տրամաբանութիւն. ի՛ըն մռնդըֆ։

ան. գո–գրկիմիչ. գո–ինկնե–
լին ը–ճլ–ին վե–ր–ը:
Dévolution, գե–վո–ւթ–ո՛ն,
ի. ժառանգութիւն (գօրու–
թեամբ իրաւանց ինչ). այսբէն
գառնալն. այսբէն ժառան–
գութիւն. ահիպինե գը–ը–
գ–ին. հա՛ծ–ի այդ:
Dévorant, ante, գե–վո–ղ,
–ղը, –ծ. ծախիչ. ապատիչ.
ին–ե–գրիչ. ինչ–ի–ն ե–րիչ:
Air —, իխաս օդ. ահրն հավ:
Dévorateur, գե–վո–գրօ–,
–ր. ծախիչ. 2. արկածաւոր. ին–
չ–ի–ն ե–րող. 3. չէլ պօղ–ղ:
Dévorer, գե–վո–ր, ն. ա–
ուել. լափել. լիզայինդ ա–
նել. ծախել. ապատել. ե–ծ–ր.
ինչ–ի–ն կլ–ի–ր. ին–ե–կլ–ի–ր:
— des yeux, աչն եղեալ
հայել. ի–օղ գ–ե–ր–ի պահ–մ–ի:
— les difficultés, յաղթել
գժուարութիւնաց յընթացս
ուսման. ն–ի–ե–լ–ի–ր ե–ն–ի–ր:
— ses larmes, ուել, ար–
գելուլ գարտասուան. ի–օղ
ե–ղ–ը–ն ը–ն–ի–մ:
— ses chagrins, չյայտնել
կամ չցուցանել արտաքոյ
գվիշտն. գերգինի գ–ե–ր–գ–ան
ի–օ–ի–ե–ր–ի:
Dévot, ote, գե–վ, օգ, ած.
բարեպաշտ. երկիւղած. պաշ–
տօնասէր. ազնուապաշտօն.
2. բարեպաշտական. եկեղե–
ցասէր. օջախ. 3. եկեղեցա–
—, ote, –ր. եւ էգ. բարե–
պաշտ. երկիւղած. 2. ուս–
կերպարանեալ բարեպաշ–
տօն. ըստ. օջախ. 2. ասա–
չ–ի–ս ըստ:
Dévotement, գ. ջերմ
Dévotieusement, եռանդ–
ագին. աստուածպաշտու–
թ–ե–ամբ. ըստ:
Dévotieux, ս. Dévot.
Dévotion, գե–վո–է–օ–ն, էգ.
եռանդագին աստուածպաշ–
տութիւն. երկիւղածու–
թիւն. պաշտօնասիրութիւն.
եռանդն ջերմայնեալ. ըստ–
ն–ե. եկեղեցի:
Être à la — de qn., կա–
խեալ կալ ըստ կամաց.
ակնթ–ն–ի–ն եղ–ե–ր–ի–ն գ–ը–ը–ը
օ–ր–ո–ւ:
Dévoué, ée, գե–վո–ւ–ե, ած.
կամարար. հաճոյակատար.
հպատակ. անձնատուր. ա–
ջընդ. ին–ե–ր–ո–ւ. ին–ե–ն ե–
ղ–ա–ծ–ո–ւ:
Dévouement, գե–վո–ւմ–ի,
ա–ր. անձնատրանք. ա–ր–ք–ա–ն–ի–
կ–ու–թիւն. կամարարութիւն.
հպատակութիւն. 2. նուի–
ր–ու–մն. ա–խատ. ր–ի–ա–յ–ի–ն. ին–
ին–ի–ն–ի–ն. 3. գ–ի–ն–ո–ւ–ի–ն ա–ա–ն–մ:
Dévouer, գե–վո–ւ–ե, ն. նուի–
րել. ընծայել. ա–ա–ն–մ–ա–ն.
ին–ե–ր–ի–ն կ–ո–ւ–ե:
Se —, ի. նուիրել, ա–ա–ջ
զանձն. անձնատուր, գիմա–
գրաւ լինել. գ–ի–ն–ո–ւ–ի վ–ր–ա–ն.
ին–ե–ն ե–ր–ի–ն:
Dévoye, ée, գե–վո–ա–յ–ե,
ած. գարտուղի անկեալ. խա–
տրեալ. գօղբա– ե–օ–ւ–ի–ն
ը–ը–ի–ը. ե–ա–ը–ը–ը:
Dévoyer, գե–վո–ա–յ–ե, ն.
խատրեցուցանել. 2. յանե–
լ–ա–ն–ի–ց արկանել. գօղբա–
ե–օ–ւ–ի–ն ը–ա–ը–ը–ի–մ–ի. 3. ե–ո–ղ–
ը–ա ա–ա–ը–ը–ի–մ–ի:
Se —, ի. ըստերիւրել. խա–
տրել. ե–օ–ւ–ի–ն ը–ա–մ–ի, ը–ը–ի–մ–ի:
Dextérité, գ–ե–ա–գ–ե–ա–ը–ի–ը–ե,
էգ. աջոգակութիւն. ճար–
տարութիւն. կարողութիւն
(մտաց). ը–ի–ը–ի–ը. ա–ա–ի–ա–
ը–ը–ի. հ–ի–ա–ե–ը–ի–ը–ի. գ–ի–ը–ը–ի–ը–ի:
Dextre, գե–ա–գ–ո–ը, էգ.
աջ. 2. աջակողմի. ա–ը. 3.
ա–ը ի–ա–գ–ի:
Dextrement, գե–ա–գ–ո–ը–մ–ի,
գ. յաջագակութիւնամբ. ճար–
տարութիւնամբ. ա–ա–ի–ա–ը–ը–ը.
ա–ա–ա–ա–ը ի–ի:
Dey, գե, ար. բդեշխ ն–ա–
ւիգիայ. (թ–ա–ն–ա–ը վի ճե–
ղ–ա–յ–ը) գ–ա–յ–ե:

Déviation, փոխ-ուիւն, ից. խոտորումն. գարտուղելիս. ելս-նման ընթիմ. ոտիմ։
Dévider, փոխել, ն. կարժա գործել. 2. պատել ի կծիկն. ընկնել, ետս-ր- երիթ. 3. ետ-մուծ երիթ։
Dévideur, euse, փոխող, ող. ար. եւ ից. որ կարժա, կծիկս գործէ. ինչ ոտրիճ. ընկնել, ետ-մուծ երիթ։
Dévidoir, փոխոտ-ոտ, ար. կարժատ. վիրակ. 2. նապուտ. ինչ ոտրուծ ար-ճոտ ոտրիճ. 2. երիթոտ։
Dévier, փոխել, ն. խոտորել. ոտրիւրել. ետս-ր- ոտրիճ. 2. ոտրիճ։
Devin, փոխի, ար. իրաւ. գիւթ. ֆու-ճը։
Deviner, փոխել, ն. հմայել. գուշակել. 2. գիտել. իմանալ. ատենդուել. ֆու ոտրճ. ինչ ոտրոյնիթ. 3. պատ-րճ։
Devineresse, փոխինոտ-ոտ, ից. վհուկ. կատուկ. ֆու-ճը ֆու-ր։
Devineur, փոխինոտ, ար. ըղձապատում. գէտ. ֆու-ճը։
Devis, փոխ, ար. նկարագիր, գիր (շինուածոց). 2. խօսք. խոսակցուիթիւն. (պէտ) փոյրնիրինին վր պետ-ոտճը փոֆիրէր. 2. ոտրճ. ոտրհպեն։
Dévisager, փոխոտ-ել, ն. խոսիւ-ոտրել զերեսս. ոտպատ-յուցանել. ետ-ոտնոտ- պոչ-մոտ. ոտրոտինոտրիթ։
Devise, փոխի, ից. խոտհըոտպական պատակիր. առա-կատար նկար. 2. անպհական առակ. առակատրան. բեմ-ոտ-ոտ առերեն. 3. հաստիհալ։
Deviser, փոխել, ն. խոսակից լինել. ոտերոտրնիթ։
Dévisser, փոխոտ, ն. լուծանել. հանել զմամլեակն. վէրոյը ոտմոտ, ոտճոտրմոտ։
Dévoiement, փով-ոտմոտ, ար. ճանչք. որովայնածուխիւն. խոհոլ։

Dévoilement, փով-ոտճը-մոտ, ար. յայտնուիթիւն. ամ-կնուիթիւն. պարզուած քոզ. պոչ-ոտ օրմ. ոտչոտրոտրոտ. ոտրիճ։
Dévoiler, փով-ոտել, ն. ի բաց բառնալ զքողն. 2 յայտնել. ի վեր հանել. ետրնոյ- ոտչոտ ոտրմոտ. 2. պոչ-ոտ երիթ։
Devoir, պըվ-ոտ, ար. պարտք. պատչաճք. 2. հնազանդութիւն կամ բանա-պրուիթիւն առնել ատչակերտ-ատց ի յօրինել. պօրհ. վոճոպերն. 2. շոյէրպին ընդունիճ ետրճիթ էնչոտը ետոօտ ընդրճիոտրոտ։
Se mettre en —, ձեռն ի գործ արկանել. ակիզբն առնել. եւ վ-ոտմոտ. պոչ-ոտմոտ։
Derniers devoirs, վերջին պարտք. յուղարկաւորուիթիւն. ոտն պօրհ. ետոնոտճ ոտրմոտ. ճկնոտճ ոտչոտը։
—, ն. պատրաստել. 2. պիտոյ, հարկ լինել. 3. պարտ եւ պատչաճ լինել. վայել ել. պօրհ- օրմոտ. 2. իմնիոտ, ընդ օրմոտ. 3. վոճիպ օրմոտ. ետոընդոտմոտ։
Il m'en doit, Je lui en dois, հաստացից ի մօտոյ. հանից ընդ հաստ պվրեժն. ոտոճոպոտ օրոտ-ն. ֆու-ոտնոտոնոտը ետոերիմ. ետոճոտ- ոտ ոտոտրմ։
Dévole, փովոտ, իգ. Faire la կամ Être en —, լինել կապուտ ի խաղտ. փոտոտոտ օյոտնոտոնոտ ֆոփոտն օրմոտ։
Dévolu, փովոտ-, ար. հաստատուիթիւն եկեղեցական վիճակի իրիք փոխանակ անթատուականի ուրուք. փոտոփրեմոտ ոտ-ոտիվնոտ եերիոտ օրոտ ընոտճն վոտերոտոյ։
Dévolu, ue, փովոտ-, ած. ժառանգեալ (գործ-ուիթեամբ իրաւանց ինչ). անցեալ. (փովոտիճ) վերուիչ, փոտոտ։
Dévolutaire, փովոտ-ոտ, ար. առգաստ փոխանակ անթատուական ժողովրդապե-

Devant, ջըվ[ա]յ։ ած. եւ նախ. հանդէպ. յանդիմաան. առաջի. 2. յառաջ քան. 3. զառաջիւաւ. յանդիմաան. ի ծուրը ոյն ի ծուրը. ի ծուրը ըսըն ի ծա. 2. երես. երէս. երօնքն. 3. երօնի-ն-ի. երօնի-ն-ի ի։

Par —, նախ. յառաջոյ կողմանէ. ի ծո ըստ ի ծաքն։

Aller au —, ընդառաջ երթալ. կանխել. յառաջել. ի ծուրը ըսըն ի ծի ի։ երես. ի ծուրը ըսըն ի ծի ի։

Ci-devant, երբեմն. յառաջագոյն. 2. վերագոյնն. ի վեր անդր. պաղը վերն. երեւելի. 3. ոչէր ոչ երեւի։

—, ար. առաջք. յառաջակողմն. երօն. երօն ըստ ի ծաքն։

Prendre le —, յառաջընթացս լինել. կանխել. յառաջել. երեւիլ ուրիշի ծո. իւրեանց ծո. երեւիլ պատուիրել։

Devantier, ջըվ[ա]յ-ի-ր ի, ար. ընծայանոց. առիգաժ. * գոգնոց. փրօ-ի-ե-լ։

Devantière, ջըվ[ա]յ-ի-ր ի-ե-, իգ. հանդերձ կանացի վառն ի ձի հնձանելոյ առն ձեռավ. ոչ ուրիշ ծո ի ծո ըստ ի ծաքն։

Devanture, ջըվ[ա]յ-ի-ր ի-ե-, իգ. առաջոյ կողմն. ճակատ. երօն ըստ ի ծաքն. առն։

Dévastateur, trice, ուր-ա-ւ-ե-ր, ած. եւ ըստ. աւերիչ. քանդիչ. պղ-ա-ե-ր. ըստ ի ծաքն ուրիշ։

Dévastation, ուր-ա-ւ-ո-ւ-թ-իւն, իգ. քանդումն. աւեր. կործանումն. աւարառութիւն. ըստ ի ծաքն. ըստ ի ծաքն։

Dévaster, ուր-ա-ւ-ե-ր, ած. աւարել. քանդել. ըստ ի ծաքն ուրիշ։

Développement, ուր-ա-ւ-ո-ւ-թ-իւն, ար. պարզելն զպատա-ուելն. պարզելն. 2. պարզումն. զարգացումն. ընդարձակութիւն. 3. լուծումն. մեկնութիւն. ատրպատուիրանք ըստ ի ծաքն։

Développer, ուր-ա-ւ-ո-ւ-ե-ր, ած. լուծանել. պարզել զպատուել. ի ծ. 2. մեկնել. պարզել. լուծ ի ծել. պարզացուցանել. ընդարձակել. բանալ. վերջ ի ծ. ատրպատուիրանք ըստ ի ծաքն։ 2. մանուկ ուրիշ։ ծէյտանաւ ըստ ի ծաքն։

Devenir, ջըվ[ա]յ-ի-ր, ած. եղանալ. լինել. պատահել. ոչ ի ծաքն։ [ըստ ոչ ի ծաքն։

— à rien, ի չիք դառնալ։

Déventer, ուր-ա-ւ-ե-ր, ած. պերծանալ (զառագաստս) ի հողմոյ. (ի ճնշենալէն) ըն-ի-ծ-ի-ր ի-ե-ր։

Dévergondage, ուր-ա-ւ-ո-ւ-թ-իւն, ար. վատ ի ծ. լկտութիւն. լրբութիւն. լպրծանք. ի ուրիշ ի ծ։

Dévergondé, ée, ուր-ա-ւ-ո-ւ-ած, ած. լրբր. լկտի. ի ուրիշ ի ծ. ֆահիճ։

Déverrouiller, ուր-ա-ւ-ո-ւ-ել, ած. բանալ զպարզուածակն. ոչ ի ծ ի։ ի ծ ի ի ի ոչ ի ծաքն։

Devers, ջըվ[ա]յ-, նախ. հանգոյց. դէպ աւղիղ ի. ի (Պարսիկ). ծողբո. (ի ճոխացոյց) ըստ ի ծաքն. ըստ ի ծաքն։

Retenir par — soi, առ ի ր պահել. ի ծանըս առ ի ծաքն։

Dévers, erse, ուր-ա-ւ-ե-ր, ած. հակեալ. շեղ. ծուռ։

Déverser, ուր-ա-ւ-ո-ւ-ել, ած. տալ հակել. շեղել. ծռել. վերէն ի ծաքն։

—, ած. հակել. առ ի շեղ լինել. ծռիլ. ծռի ի ծ։

Déversoir, ուր-ա-ւ-ո-ւ-ո-ր, ար. խողովակ դարձուցանելոյ արտաքս զկուր աղօրեաց. ուր ի ծ ի ի ի

Détriment, տկտրիման, ած. վնաս. ապիկ. 2. նչխար. վնասցորեք. ղարաբ. վնաս. 3. խոչոր. էբէրնիբ։

Détritus, տկտրիթիս, ած. կայտ. չեզոք (բուսական, աւերածական). էբէրնիբ. փոշի։

Détroit, տկտրուա, ած. կիրճ. անձուկ. 2. ծուռիկ ի մէջ երկուց ընդ. պօղազ. նեղուկ. 3. խիտ նեղ. ապրնձոտ պնդ. 4. ած. District.

Détromper, տկտրոփէբ, ն. քաանալ զպատրանան. ուղղել. ծածկել ի մոլորութենէ. ազանդէրնէրը նորիւրիւծ։ Se —, ն. ճանաչել զմոլորութիւնն. նորէրնէրը ինձրմած։

Détrônement, տկտրոնըման, ած. գահընկեցութիւն. անկանելն յանի ատոյ. նորիւրած նորիւրիւծ, տիւնչ։

Détrôner, տկտրոնէ, ն. գահընկեց առնել. ընկենուլ յանի ատոյ. նորիւրած նորիւրիւծ։

Détrousser, տկտրուսէ, ն. խլուցանել. կախել. յայնել. պարզել. ի վայր ծածուցանել. արձակել. 2. յափշտակել. աւազակել. տեառզերծ առնել. նորիւրիւծ. սորիւրիւծ. պօչը. ըզնիզ բռաղայը էդ վերիւծ. 2. օյմած։

Détrousseur, տկտրուսօօ, ած. աւազակ. յափշտակ. նիւրիւրած։

Détruire, տկտրուիր, ն. քանգել. կործանել. 2. եզծանել. կնջել. եբէմած. խորտակել նիւրիւծ. 3. պղշած. բիւծ նիւրիւծ։ Se —, յ. կործանել. խարխափել. 2. զիւրովի երթալ. անձին առնել. տեսիչի եբէմած. էօգ, խորտակ օլմած. 3. տեսիչ տեսիչին էօլիւրիւծ։

Dette, տէթ. էթ. պարտիք. պարտք. վերիւծէ. պղշ։
— active, փող. ալաճած։
— passive, պարտիք. վերիւծէ։
— véreuse, փող անյոյս. փող ոյր հաստուցանի չէ սպասել. էօտեսիւծիւծ տեսիւծիւ ալաճած։

Deuil, տէօյլ. ած. յուսամատիթիւն. 2. սուգ. 3. ծածկոյթ. հանդերձ սգոյ. 4. ժամանակ, աւուրք սգոյ. 5. յուղարկաւորք. սգաւորք. աճը. խոփ. 2. խոտ. 3. խոտ բռաղայը. 4. խոտ վրթիը, կիսնչիրի. 5. խոտլէլոր։

Deutérocanonique, տէօտէրօքանօնիք, ած. երկրորդական (մատեան Սուրբ գրոց). էանո՛նէն առնիչեր տաչեր (տիւո՛ւ տաճիւն էօքիւրը)։

Deutéronome, տէօտէրօնոմ, ած. երկրորդաւմն օրինաց. ինչի էօլ էորիւնա։

Deux, տէօ, ած. երկու. 2. երկրորդ. էոլ. 2. էոլնիծ։

Donner, Piquer des —, խիճաս ի կուշտ առնել. խիճել. 3. ճեպով գնալ. բազմամ փոյժ ի գործ արկանել. էոլ այլա՛ս հանուալտաճ. 2. ածիլ կիրճած. չքի ղարիրի, գայլի ճանդ նիւրիւծ։

Le — du mois, երկրորդ օր ամսոյ. այլ էոլնիծ կիրճա։

Deuxième, տէօզէմ, ած. երկրորդ. էոլնիծ։

Deuxièmement, տէօզէմմանի, գ. երկրորդ անգամ. երկրորդ. էոլնիծ. առնչեն։

Dévaler, տէվալէ, ն. խլուցանել. նորիւրիւծ։
—, չ. իջանել. նորիւրիւծ։

Dévaliser, տէվալիզէ, ն. կողոպտել. մերկացուցանել. օյմաճ։

Devancer, տըվանսէ, ն. յառաջել. կանխել. լինել յառաջագոյն, կանխագոյն. առաւելուլ. գերել. նորիւրիւծ։ էլէրի. նորիւրած նորիւրիւծ։ էվվել էլէրի օլմած. ալմած. կիւրիւծ։

Devancier, ière, տըվանսիէ, էր, ած. եւ իւթ. նախնի. նախորդ. ոնչաճի։

Devanciers, ած. յթ. նախնիք. ոնչաճ։

յայրելը. (պատուի) նուաստացում վտիճ կբերի կնոջ անունը։

Détoner, տկտռնել, ն. բարբառել, ճայնիւ կատաչմամբ. նուաստանալ կամ նուաստացուցանել։

Détonner, տկտռնել, ն. գարհուռելը ի ճայնից երգոց. փոփոխել զձայնն յերգելն. կշիռէ ընկնել. ահեղ փերտռնի գոյզ եղիլ։

Détordre, տկտռոտրել, ն. պատրկել զգալարուածն. բանալ. ուղղել. պնդութիւն կրօղել։

Se — (le pied), խախտիլ, պատռիլ (ոտից). (այլոց) ինչպէս օդնամէտ, պնդութիլ։

Détorquer, տկտռոփել, ն. կամակորել. կորի մանս վիրել։

Détors, orse, տկտռո, ռոս, ռն. պատրկեալ, քակեալ, լուծեալ ի գալարմանէ կամ յօրինածոյ. պնդութեալ։

Détorse, տկտռոս, էգ. խախտուածք. գալարուածք (անդամոց). պնդութիւն։

Détortiller, տ. Détordre.

Détouper, տկտռոքել, ն. բանալ զխփոցս. ինքնաբերս ելանել։ — **les terres**, մաքրել զփուշս երկրի. ինչպէս փխինքերթեն ինդիլ։

Détoupillonner, տկտռոքիլիոնել, ն. քշտել զոստս. պռոտմամբ։

Détour, տկտռոռ, ար. շրջան. մանուածապատ շրջանք. կորիւ. փոլորէտիլ։ **Les détours du cœur**, խորշք եւ ծածուկք սրտի. ինչպէս ինչ փխինքերի։

Détourné, ée, տկտռոռնել, ած. գարհուռեալ. անկոխ. ը. մանուածապատ. կամակոր. կողմնակի. ռաքո. էջիւղ. ը. փոլորէտիլ։

Détourner, տկտռոռնել, ն. դարձուցանել. խոտորեցուցանել. հեռացուցանել. ը. գազա ի բաց ուղղութեան։ ը. շրջել ի խորհրդոց. չնվիրել. ոտի պըտրմել. նըստիլմել. ը. ինչ ինչ. օգնել. ը. ինքզինքն պահպանել. ճոյպրըմել։

—, ն. խոտորել. ազամոգել. ոտիմել. նուաճաւոր չոլըմել։ **Se —**, յ. խոտորել. հեռանալ. ը. կասել. այրըվիմել. նըստիլմել. ը. ձերբազատիլ։

Détracter, տկտռոփրել, ն. չարախօսել. բամբասել. պիտի կրնել։

Détracteur, տկտռոփրիօռ, ար. չարախօս. արհամարհող. ինչ ոհօյնէն։

Détraction, տկտռոփիօն, էգ. չարախոսութիւն. բամբասանք. պիտի. ինչ ոհօյնիւ։

Détranger, տկտռոնժել, ն. հալածել, ընկել զանաստուածութեան վնասակարս անկից. ձերբազատ ընդոր վիրէն հոյնանըրը նոպէրթ կրնել։

Détraper, տկտռոքել, ն. բառնալ զկաւ եւ զկարասի. ինքնիրենէ ելլելը ձուլըմէ։

Détraquer, տկտռոփել, ն. ապականել զընթացս. խանգարել. եղծանել. պօշմել. ձուրըլիրմէ։

Se —, յ. ապականիլ. խանգիլ. եղծանիլ. ալի նոպէ օշմել. պօշըլմել։

Détrempe, տկտռոնջ, էգ. ջրախառն ներկ. ը. նկար ջրախառն ներանգօք. ռոնըս պօյ. ը. ռոնըս պօյըլ ինչ էլիլ նոպէ։ **Mariage en —**, ռուս, կերպարանուռոր ամուսնութիւն. ռոխիկ նէյհոհ։

Détremper, տկտռոնջել, ն. խառնել, լուծանել, լեռուլ ջրով (զներկ). ը. կախել. բառնալ զկուր երկաթից. պօյըլ ռոպո եղիլ։ ը. նուաղցնել. ինչպէս ռոյռանոս ինդրելմէ։

Détresse, տկտռոռ, էգ. անձկութիւն սրտի. վիշտ. ը. վտանգ. նէղութիւն. ը. ընդհնէ։

Détenir, ւրէքընէ՛ր, ն. գրաւել. առ իւր ունել. 2. քանտարգել առնել. ունել ի գիպահով. պատրաստել մանչիկ. 3. հոգս կրնէր:

Détente, ւրէքոնթ, էթ. բլճակ կայծահանի հրացան գործուած. 2. ձգելն, թուլացուցանելն զբլճակ կայծահանի. ընդհատ ընդհատ. 3. ընդհատ ընդհատ լսուիլ:

Détenteur, trice, ւրէքոնթէօր, թրիս, ար. եւ էթ. առացիչ. պահող. ընդունող. 2. խանդակառ առնչեան:

Détention, ւրէքոնթիօն, էթ. գրաւումն. ունելն առ իւր. 2. կայանք. զսպել կրնէ. 3. հոգս:

Détenu, ւրէքընի՛, ար. կայանաւոր. բանդական. 2. Հիւանդ մնչճական. ընդհատ. հանգոյն. 2. խոնարհ օլան խոնի՛:

Déterger, ւրէքէռժէ՛, ն. մաքրել. ընդլայնել:

Détérioration, ւրէքէռիօռասիօն, էթ. վատթարութիւն. յառաջգոյն լինել. ւեօրիօռէ՛ւ. ֆինուլանս:

Détériorer, ւրէքէռիօռէ՛, ն. յառաջացուցանել. ւեօրիօռէ՛լ:

Déterminatif, ive, ւրէքէռմինաթիֆ, իվ, ած. սահմանիչ. որոշիչ. *բացայայտիչ. փոխաբեր խօսք:

Détermination, ւրէքէռմինասիօն, էթ. սահմանելն. որոշումն. վճռում:

Détermine, ée, ւրէքէռմինէ, ած. համարձակ. յանգուգն. 2. հաստատակաց. սահմանեալ. 3. անձնատուր. մոլեալ. ճիւռիքիւլէ. 2. խորհրդական. 3. վճռական. ուշադիր:

Déterminé, ւրէքէռմինէ, ար. ժամանագործ. ամպատրիոտ. ֆաբէր:

Déterminément, ւրէքէռմինեման, ած. անհամառութեամբ. 2. անվեհեր. արութեամբ. 3. յայտ յանդիման. ճշդիւ. եւ ընդհատ. հանդուգն. 2. ճիւռիքիւլ. խօրհրդական. 3. եւ ընդհատ ուշադիր:

Déterminer, ւրէքէռմինէ, ն. հաստատել. որոշել. սահմանել. ֆաբել եւ վճռել. ւեօրիօռէ՛լ:

Se —, յ. գնել ի մտի. ընդունիլ զօրհնութիւն:

Déterrer, ւրէքէռէ, ն. հանել արտաքս ի գերեզմանէ, ի հողոյ. 2. յայտնել. գտանել. ինքնագրաբար, խօրհրդական կերպիւ. 2. ակնարկել. պատմել:

Déterreur, ւրէքէռէօռ, ար. յայտնիչ. գտող. 2. գերեզմանակրկիտ. ակնարկ, ենթ. ածկիչ. 2. ինքնագրաբար:

Détersif, ive, ւրէքէռսիֆ, իվ, ած. (դեղ) մաքրիչ. վիրաց. եաթ ընդլայնիչ (իւլ):

Détestable, ւրէքէռթաբլէ, ած. գազիր. ատելի. խորհ օլասնաճախ. վատթար:

Détestablement, ւրէքէռթաբլէման, ած. չարաչար. յոռի յոյժ. շատ ւեօրիօռ:

Détestation, ւրէքէռթասիօն, էթ. գարշութիւն. գարշելութիւն. զզուելութիւն. խորհ:

Déteste, ւրէքէռթէ, ն. խորշիլ եւ գարշիլ. ատելի. սիրոյ համարել. խորհ եմ. ատելի:

Ne faire que jurer et —, ցանկ հայհոյել. ահռելի ատելի. գայլ պէս ինծի կ՚ելնէ:

Détirer, ւրէքիռէ, ն. ձգել. ընդլայնել. կերպով. կիսերես ապրիլ:

Détiser, ւրէքիզէ, ն. իբրեւ առնուլ զխանձողն ի հրոյ. ինծի՝ կիսերէս ակնարկել տէր խոսքը ըսել:

Détonation, ւրէքոնասիօն, էթ. ճայթիւն. վառուիլ, բռնկումն շառաչմամբ. շաչիւն

էթ. մերժումն. ընկճումն (յիշխանութենէ). ապէնիմ։

Destrier, ուղտ-էր, ար. մի-րսիկ երիւար. երիւար պատերազմի. ճնշ. սիը։

Destructeur, trice, ոչն-պ-էթ-էդ-էօ. պ-բ, ար. եւ էթ. կործանիչ. խարտ էթիչ։

Destructif, ive, ոչնպ-էթ-պ-էթիչ, իվ. ած. եղծիչ. ապականիչ. պօչաճօ։

Destruction, ոչնպ-էթ-էթիւն. էթ. կործանումն. եղծումն. էբէբմ. պօչմ։

Désuétude, ոչնի-էթ-էօ, էթ. եղծումն, խափանումն սովորութեան. ապերիւն խրնալ օյմօը։

Désunion, ոչնի-ենիւն, էթ. լուծումն. բաժանումն. 2. բաժին. երկպառակութիւն. այբմօ. փալըմօ. 3. իրիւնի-ի-պ-ըւլըէթ. ըշպոխիչ։

Désunir, ոչնի-ենիր, ն. բաժանել. պառակտել. այբմօթ. ոչնօլմի։

Se —, յ. կագիլ. կտուիլ. փալ. փալ. ի-ենիմ։

Détachées, ոչնպ-ըլէ. ած. յ. Pièces —, պատենիշք կարկատելք կամ արտաքին. ոչնըրէի ոչնիրէի-ըլէր։

Détachement, ոչնպ-ըլմի, ար. անջատումն. 2. ըմկատ. հատուած զօրաց. այբմօ. այբըլըէթ. 3. ոչնօլի-ի. ոչր էօլ. այբմօթ։

Détacher, ոչնպ-ըլէ, ն. անջատել. արձակել. զատացանել. հեռացուցանել. 2. կորզել. 3. զօր հատանել. այբմօթ. էօյ էչրմի. 3. էօի-ի-պմի. 3. ապոչիրեն ոչնօլի-ի այբմօթ։ — un soufflet, ապտակ հատնել. ածել ապտակ. ոչնի ապմի։ — un coup de pied, ապտ-ցել. կիցս ընկենուլ. ինէմի. ինէմի ապմի։ Se —, յ. անջատիլ. հեռանալ. այբըմօթ. իբրապ-ըլմնմօթ։

Détacher, ոչնպ-ըլէ, ն. զաշտն ի բաց պատզել. հանել զբիծս. լիսի ըլէպմի։

Détail, ոչնպ-էյլ, ար. (յ. Détails) առանձինն հանգամանք. մանր մասնաւոր. մանրապատում պատմութիւն. խոսոսոսէյնի. ի-ֆ-իլ. ֆէրոի ֆէրոի նոչլ ենիմ։

En —, ած. (վաճառել) մանր մանր. առ առկառ առկառ. ոչրլա ոչրլա. ապը ապը։

Détailler, ոչնպ-էյնի, ն. յօշել. մանր մանր հատանել. 2. վաճառել մանր մանր. 3. պատմել մի բան միոջէ. մանրապատում առնել. փօղ. ամօթ. ապ-ֆ-ոթ ապ-ֆ-ոթ ոչնօթ. 2. ոչրլա ոչրլա ապմօթ. 3. ի-ֆ-իլլ-ենիմ նոչլ ենիմ։

Détailleur, ոչնպ-էյլ-էօ, ար. որ վաճառէ մանր մանր. մանրավաճառ. ոչրլա ոչրլա ապմն։

Détaler, ոչնպ-ըլէ, ն. փալ. կել. պլանատմի. ժողովել զվաճառս. փի-ոչի-ի-ենը ֆոչ-ըմօթ. մալըլըը ոչնէլէնչօթ։ — , ն. արանալ. ի փախուստ խուճապել. խոյս տալ վազվազակի. ոճէլ էնի ոչնէլէնչօթ։

Détalinguer, ոչնպ-ըլէյնի, ն. լուծանել զպարան խրթխրթին. ի-ի ոչնիչնի հալըլնիը վօզմօթ։

Déteindre, ոչնէյնպ-ըշ, ն. ժպգանել. եղծանել զգոյն. ըէյնիչնի զօզմօթ. զօյ-ոնըը ոչնէբմօթ։ Se —, յ. այլագանել. գուանալ. ըէյնիչնի ոչմօթ. օզմօթ։

Dételer, ոչնբըլէ, ն. լուծանել զերիւարս լծեալս. ոչլարը ապապտան ըէօզմօթ։

Détendre, ոչնպ-ոթ-ըշ, ն. թուլացուցանել. 2. ի բաց բառնալ. ժողովել (զօճիցս, զվրանս բանակի). ի-ենէյնիմօթ. 2. ֆոլըբրմօթ. (խոլըլըը, օբպտանան ըոտբլըոբընը) ի-ոթլըմօթ։

Dessouder, ֆե-ս-ս-ֆ, ն. կորզել, հալել զզօղ կցուածոյն. Լուծնիլ ընդ-ս-ս-ֆ:

Dessouler, ֆե-ս-ս-լ, ն. անցուցանել զարբեցութիւնն. սթափեցուցանել. ֆե-ր-ս-ոլ-լ-ս-ս-ս- ի-ն-լ-ֆ. այմանի. — , ն. թափել զդինի. այլեւֆ. ֆե-ր-ս-ոլ-լ-ս-ս- ի-ն-լ-ֆ:

Dessous, ֆ-ս-ս-, ած. նո. ընդ. ի խոնարհ. ի ներքոյ. ալ-ի-ն-ֆ-ս- ալ-ի-ն-ս- ալ-ս-ֆ- —, ա-ֆ. խոնարհադոյն, առաքին կոզմն. 2. ձախակողմն. 3. գաղտնիք. ծածուկք. ալ-ի- ի-ս-ֆ-ի-ս. 2. ա-ֆ-ի-լ-ֆ. ֆե-ս-ս-ֆ. 3. ա-ս-ս-ի-ն. Au —, նո. ի վայր. ի խոնարհ կոյս. ի խոնարհ. ալ-ս-ֆ- En —, ած. ի խոնարհս-ս-ս-ս. ի ներքոյ կողմանէ. ալ-ի- ի-ս-ֆ-ի-ս-ի-ն. ալ-ս-ֆ-ի-ս-ի-ն:

Ci-dessous, ս-ս-ս ի ներքոյ. ընդ առաւ. 2. խոնարհադոյն. ի խոնարհ կոյս. պ-ո-ի-ո-ս-ն ալ-ի-ն-ֆ-ս- 2. ալ-ս-ֆ-ս- ալ-ֆ ա-ֆ ո-ֆ-ս-:

Avoir le —, նկ-ս-ն լինել. ի պարտութիւն մնալ. ի-ս-ի-ն-լ-ֆ-ս-:

Par —, նո. ած. ի ներքոյ. ընդ. ի ներքոյ կողմանէ. ալ-ի-ն-ֆ-ս- ալ-ի-ն-ֆ-ս- ալ-ի-ն-ֆ-ի-ս-ի-ն. ալ-ի- ի-ս-ֆ-ի-ս-ի-ն:

Dessus, ֆ-ի-ս-, ած. եւ նո. ի վեր անդր. ի վերոյ. ի վերոյ. ե-ֆ-ի-ս-ֆ-ս- ի-ս-ի-ն-ս-ի-ն. ի-ս-ի-ն-ս-ի-ն:

Sens — dessous, վեր ի վար. ընդ հակառակն. ալ-ի-ն ի-ս-ի- ի-ե-ր-ս-:

Par —, ի վերոյ. ի վերոյ կողմանէ. 2. առաւել. անդր քան. ի-ս-ի-ն-ի-ս-ի-ն. 2. ա-ի-ս-ի-ն- **Par — tout**, ի վեր քան զամենայն. հեր յ-ի-ս-ի-ն ա-ի-ս-ֆ-ի-ս-ի-ն:

Là-dessus, յայնր վերոյ. 2. առ այս. զայսմանէ. 3. եւ անդէն. յետ այնորիկ. ի-ս-ի-ն-ի-ն. 2. ա-ս- ֆ-ս-ի-ն-ի-ն-ի-ն ֆ-ի-ս-ի-ն. ե-ի-ս-ի-ն ֆ-ի-ս-ի-ն. 3. ի-ի-ֆ-ի-ն-ի-ն. օ-ի-ս-ի-ն:

Ci-dessus, վերոգրեալն. ի վեր անդր-ի-ո-ֆ-ո-ի-ս- ա-ի-ի-ն-ի-ն- ա-ի-ի-ն-ի-ն- Au —, ի վերոյ. ի վերոյ. ի-ս-ի-ն-ֆ-ի-ս- ի-ս-ի-ն-ի-ս-ի-ն. ի-ս-ի-ն-ի-ս-ի-ն. ի-ո-ի-ս-ի-ն- —, ա-ֆ. վերնակողմն. վերին մասն. եղեալ. 2. երեսպատիր, ծածկոյթ համակաց. ի-ս-ի-ն-ի-ս-ի-ն ի-ս-ի-ն-ֆ-ի-ս. 2. ֆ-ի-ո-ի-ս-ի-ն-ի-ս- ի-ս-ի-ն-ի-ս-ի-ն- ֆ-ի-ո-ի-ս-ի-ն-ի-ս-ի-ն- ա-ի-ի-ն-ի-ս- ա-ի-ի-ն-ի-ս-:

Avoir le —, վեր ի վերոյ լինել. ա-ն-ի-ն-լ յաջողութիւն կամ գործողակ կողմն. ի-ս-ի-ն-ի-ս- ա-ի-ի-ն-ի-ս- ա-ի-ի-ն-ի-ս- ա-ի

Despotiquement, ադ. *իշխանաբար. տիրապետաբար. բռնակալաբար.*

Despotisme, ա. *իշխանապետութիւն. բռնակալութիւն. հաստատուն իշխանութիւն.*

Despumation, ա. *փրփրումն, գ. բառնալն զփրփուրն. փրփրեցուցանել.*

Despumer, ո. *զ քաց բառնալ զփրփուրն. փրփրեցուցանել.*

Dessaisir (se), ա. *զրկել. հանել զտուհնա. զրաւիճ. ընկերոջ զբռնեալն.*

Dessaisissement, ա. *զրկումն, գ. զրաւումն. առնումն. ընկերոջ իւրոյ.*

Dessaisonner, ո. *զչ միշտկել կամ զչ տեսանել ըստ ժամանակի. (պէր ծովագնացի) երթալ ընդդէմ պատշաճի.*

Dessalé, ée, ած. *անուղի. խելացի.*

— , ա. *աղտ. խորամանկ. նենգաւոր. ձիրքնոտ. գողական.*

Dessaler, ո. *բառնալ զաղն. խելացանալ.*

Dessangler, ո. *լուծանել զկապ իշուհն. գօտեանը բնօգնել.*

Desséchant, ante, ած. *ցամաքեցուցիչ. գործարար.*

Dessèchement, ա. *ցամաքեցուցանելն. ցամաքութիւն. գործարան.*

Dessecher, ո. *ցամաքեցուցանել. գօտացուցանել. 2. հիւծել. գործել. 2. չոչընձիլեցնել. երիտնել.*

Dessein, ա. *միտք. խորհուրդ. դիտաւորութիւն. ձիւթ. ձեռք. նշան. [ասա.*

À —, *խորհրդով. մտածուած.*

À — de, *որպէս զի. զի.*

Desseller, ո. *թառ. զամն. 2. զրաւել զիշուհն. երթալ գործել.*

Desserre, ա. **Dur à la —**, *մանրակծծի. խըչըչ.*

Desserrer, ո. *հաւլատգոյն գործել. լուծանել. բառնալ. 2. կիցա ընկերանալ. ներվնիմել. վնօգնել. 3. ինձել.*

Dessert, ա. *աղանդեր. ընթրեաց. ինճիք ըստամ.*

Desserte, ա. *ձեռացորդք կերակրոց. 2. հասարակաւթիւն եկեղեցական պաշտաւնեան փոխանակ ալեաց. 3. ոչընչութիւն. 2. ոչընչութեան երբեմն օրն տնկած նաւղերգեաց.*

Desservant, ա. *սեղանապահ ժողովրդապետի. իմոնչն, քարոզնաւ վիճակի.*

Desservir, ո. *բառնալ զսպասս սեղանոյ. 2. չարիս հատուցանել. ձնաւնել. 3. ընտել զսեղի ժողովրդապետին. սահիրս ծառայել. 2. փոխարէն վճարել. 3. իմոնչն երբեմն տնկած նշանաբերին երթալ.*

Dessiccatif, ive, ած. *ցամաքեցուցիչ. գործարար.*

Dessiccation, ա. *ցամաքեցուցանելն. բառնալն զխոնաւութիւն. գործոնիմ.*

Dessiller, ո. *բառնալ զաչս. ներողութիւն ասել.*

Dessin, ա. *գիր. տառագրագիր. օրինակ. ընտիր. երգնէ.*

Dessinateur, ա. *տառագրագիր. ձրագրիչ. ընտրիմ.*

Dessiner, ո. *տառագրել. ձրագրել. նկատել զօրինակն. ընտիր վերածել.*

Dessoler, ո. *հասանել զամիսակս ձիոյ. ընդ ընդհատել. 2. տ. Dessaisonner.*

Désœuvré, ée, տե՛ս oisif, ve.

Désœuvrement, տե՛ս oisiveté.

Désolant, ante, տե՛ս ennuyeux, se. 2. fâcheux, se.

Désolateur, trice, տե՛ս dévastateur, trice.

Désolation, տե՛ս dévastation. 2. affliction. 3. douleur. 4. ennui. 5. fâcherie.

Désoler, տե՛ս dévaster. 2. affliger. 3. ennuyer. 4. fâcher.

Désolif, ive, տե՛ս dévastateur, trice.

Désopilatif, ive, տե՛ս apéritif, ve.

Désopilation, տե՛ս apéritif.

Désopiler, տե՛ս apéritif. — la rate, տե՛ս dérider.

Désordonné, ée, տե՛ս déréglé, ée. 2. irrégulier, ère. 3. confus, se.

Désordonnément, տե՛ս irrégulièrement. 2. confusément.

Désordre, տե՛ս confusion. 2. bouleversement. 3. désordre. 4. mauvais état. 5. bouleversement. 6. trouble. 7. dérèglement. 8. débauche. 9. libertinage. 10. désordres, pl. ravages.

Désorganisateur, trice, տե՛ս perturbateur, trice.

Désorganisation, տե՛ս perturbation.

Désorganiser, տե՛ս bouleverser. 2. troubler. 3. gâter. 4. corrompre.

Désorienter, տե՛ս dérouter. 2. mystifier. 3. tromper. 4. embarrasser. 5. ennuyer. 6. importuner.

Désormais, տե՛ս dorénavant.

Désorner, տե՛ս déparer.

Désosser, տե՛ս désarticuler.

Désourdir, տե՛ս démêler.

Desoxydation, տե՛ս réduction.

Desoxyder, տե՛ս réduire.

Despotat, տե՛ս empire, autorité absolue.

Despote, տե՛ս autocrate. 2. tyran.

Despotique, տե՛ս absolu, ue. 2. tyrannique.

Désorganisateur, trice, տե՛ս perturbateur, trice.

Désorganisation, տե՛ս perturbation.

Désorganiser, տե՛ս bouleverser. 2. troubler. 3. gâter. 4. corrompre.

Désorienter, տե՛ս dérouter. 2. mystifier. 3. tromper. 4. embarrasser. 5. ennuyer. 6. importuner.

Désormais, տե՛ս dorénavant.

Désorner, տե՛ս déparer.

Désosser, տե՛ս désarticuler.

Désourdir, տե՛ս démêler.

Desoxydation, տե՛ս réduction.

Desoxyder, տե՛ս réduire.

Despotat, տե՛ս empire, autorité absolue.

Despote, տե՛ս autocrate. 2. tyran.

Despotique, տե՛ս absolu, ue. 2. tyrannique.

կարգել. ն. նշանակ առանձ. ուրոյն կերպ. ի-ո-ի-ե-ր-ի-ա. 2. ի-ո-ի-ե-ր-ի-ա. 3. ի-ե-ր-ի-ա. ի-ո-ի-ա. ն. (ի-ե-ր-ի-ի) ի-ե-ր-ի-ի-ա կերպ.

Désincorporer, ի-ե-ր-ի-ի-ո-ի-ա, ն. անջատել ի մարմնոյ. բաժանել. ի-ե-ր-ի-ի-ո-ի-ա այլերմե.

Désinence, ի-ե-ր-ի-ա, ած. կատարած, վերջ (անուանց). յանգ. ը-ն-ա-ր-ի-ա ա-ե-ա, ո-ի-ա.

Désinfatuer, ի-ե-ր-ի-ի-ա-ի-ա, ն. յուցանել զպատրանան. յայտզգուեմիւն ա-ն-ի-ա. ի-ա-ը-ը-ի-ա ի-ո-ի-ե-ր-ի-ա.

Désinfecter, ի-ե-ր-ի-ի-ե-ր-ի-ա, ն. մաքրել յապականիչ օդոյ. պարզել զժանդահոտութիւնն. բառնալ զապականութիւն ախտին. պ-ո-ա-ը-ե-ի-ը-ը-ի-ա ի-ե-ի-ե-ր-ի-ա. ի-ի-ե-ի-ե-ր-ի-ա. ի-ե-ա ե-ո-ե-ո-ի-ա ի-ե-ի-ե-ր-ի-ա, ի-ի-ե-ի-ե-ր-ի-ա.

Désinfection, ի-ե-ր-ի-ի-ե-ի-ա, ի-ի. մաքրութիւն զժանդահոտ օդոյ. բառնալն զապականութիւն ախտին. պ-ո-ա-ը-ե-ի-ը-ը-ի-ա ի-ե-ի-ե-ր-ի-ա, ի-ի-ե-ի-ե-ր-ի-ա.

Désintéresse, ée, ի-ե-ր-ի-ի-ե-ի-ա, ած. անշահասեր. 2. անաչառ. ի-ե-ի-ի ը-ը-ի-ա-ը-ը-ա պ-ե-ի-ա-ի-ա. 2. ի-ա-ի-ը-ը ի-ո-ի-ա պ-ե-ի-ա-ի-ա.

Désintéressement, ի-ե-ր-ի-ի-ե-ի-ա-ի-ա, ար. անշահասիրութիւն. չհնդրելն զանձին շահ. 9. անաչառութիւն. ի-ե-ի-ի ը-ը-ի-ա-ը-ը-ա պ-ե-ի-ա-ի-ա ը-ը-ի-ա. 2. ի-ա-ի-ը-ը ի-ե-ի-ի-ա-պ-ե-ի-ա-ի-ա.

Désintéressément, ի-ե-ր-ի-ի-ե-ի-ա-ի-ա, ի. առանց անձին շահու. ի-ե-ի-ի ը-ը-ի-ա-ը-ը-ա պ-ե-ի-ա-ի-ա.

Désintéresser, ի-ե-ր-ի-ի-ե-ի-ա, ն. հաճուցանել զդիմացեալ. ը-ը-ի-ա-ը-ը-ա ի-ե-ի-ե-ր-ի-ա.

Désinviter, ի. Déprier.

Désir, ի-ե-ի-ա, ար. տենչանք. յանկութիւն. ա-ը-ը-ա. գ-ա-ի-ա-ի-ա.

Désirable, ի-ե-ի-ա-ի-ա-ը, ած. յանկալի. փափաքելի. ա-ը-ը-ի-ի-ե-ի-ա-ի-ա.

Désirer, ի-ե-ի-ե-ի, ն. յանկանալ. փափաքել. ա-ը-ը-ի-ի-ե-ի-ա.

Désireux, euse, ի-ե-ի-ե-ի, ի-ա-ի, ած. յանկացօղ. ա-ը-ը-ի-ի-ե-ի-ա.

Désistement, ի-ե-ի-ը-ը-ի-ա, ար. գադարումն. ի-ի-ա-ը-ը-ի-ա.

Désister (se), ը-ը ի-ե-ի-ի-ե-ի-ա, ն. գադարել. ի-ի-ա-ը-ը-ի-ա ի-ի-ա-ի-ա.

Désobéir, ի-ե-ի-ա-ի-ե-ի-ա, ն. անհնազանդել. ի-ի-ա-ի-ա ի-ի-ա-ի-ա.

Désobéissance, ի-ե-ի-ա-ի-ե-ի-ա-ի-ա, ի-ի. անհնազանդութիւն. ի-ի-ա-ի-ա-ը-ը-ի-ա.

Désobéissant, ante, ի-ե-ի-ա-ի-ե-ի-ա-ի-ա, ած. անհնազանդ. ի-ի-ա-ի-ա-ը-ը-ի-ա.

Désobligeamment, ի-ե-ի-ա-ի-ա-ի-ա-ի-ա, ի. ամարդաբար. ի-ի-ա-ի-ա-ի-ա. ի-ի-ա-ի-ա-ի-ա-ի-ա.

Désobligeance, ի-ե-ի-ա-ի-ա-ի-ա-ի-ա, ի-ի. ամարդութիւն. չհնականութիւն. ի-ա-ի-ա-ը-ը-ի-ա. ի-ի-ա-ի-ա-ի-ա-ի-ա.

Désobligeant, ante, ի-ե-ի-ա-ի-ա-ի-ա-ի-ա, ած. ամարդի. ի-ի-ա-ի-ա-ի-ա.

Désobligeante, ի-ե-ի-ա-ի-ա-ի-ա-ի-ա, ի-ի. ագդ ինչ կառապ վանն երկուց. պր ոչ ի-ի ի-ե-ի-ա-ի-ա.

Désobliger, ի-ե-ի-ա-ի-ա-ի-ա-ի-ա, ն. նեղել զանձն. գ-ի-ա-ա-ի-ա-ի-ա-ի

Désespéré, ée, տխրահոգի, ած. 1. անյուսահատ. 2. անուղղայ. 3. կատաղի. խփած տխրելու. 2. չբերեցող ինչ. 3. ծանրապրտուղ. ինքնասպան։

Désespérément, տխրահոգի, մ. յուսահատութեամբ. 2. անհնարին. ամանից չափայ. ինչոսական. 2. ինքնասպան ըլլալ։

Désespérer, տխրահոգիլ, ն. յուսահատ լինել. խփած տխրիլ տխրած։

—, ն. անդադար ատանել. յանկուսատութիւն արկանել. խփելիս տխրած։

Se —, ի. յուսահատ լինել. հատանել գլուխ իւր. ինչոսական։

Désespoir, տխրահոգութիւն, արտ. յուսահատութիւն. անյուսութիւն. 2. անձկութիւն. խփած տխրելիս. 3. ըմբելիս։

Être au —, յուսահատ լինել. 2. գժամանակ լինել. ինչոսական օրհնած. 2. ծանր ըմբելիս. խելագարած օրհնած։

En — de cause, ոչ բարեաւ յուսալով. սակաւ ինչ յուսալով յաղողելոյ. ինչ ու սարսափ։

Déshabillé, տխրահոգիլիս, արտ. զգեստ առանին, անպատչակ. տխրահոգիլիսն ինչելիս խոնարհը, եւ բանալը։

Déshabiller, տխրահոգիլիս, ն. մերկացուցանել. ի հանդերձից. խոնարհելը օրհնած։

Se —, ի. մերկանալ. ջհանդերձել. օրհնանալ։

Déshabité, ée, տխրահոգած, ած. չբնակեալ. անբնակ. խոնարհած տալ. նոսիանոսած։

Déshabituer, տխրահոգիլիս, ն. կարձել զսովորութիւնն. տարհիանալ ընդ ինչիցէ։

Déshérence, տխրահոգութիւն, եղ. գրաւուածք ընչից անժառանգ ուրուք. վերինոյ տիրականին մահուն դիրնոյ ալիս։

Déshériter, տխրահոգել, ն. մերժել, հատանել ի ժառանգութենէ. դրաւանան ընել զոք իրմէ։

Désheurer, տխրահոգիլ, ն. խառնակել զկարգ ժամուց սովորական զգաղմանց. ծնչ ընկնիլ ասիլոյնեան օրհնածը ծրագիր։

Déshonnête, տխրահոգիլ, ած. անպարկեշտ. անամօթ. յայրաս. 2. անպատկառ. խոհոգիս. ըմբոշխ. 2. խոհըմտիլ։

Déshonnêtement, տխրահոգիլիս, մ. յայրաս. լպրշանօգի. 2. յանգիպա. խոհոգիշ էնչած. 2. խոհըմտիլ ինչ էնչ։

Déshonnêteté, տխրահոգիլիս, եղ. անպարկեշտութիւն. լպրշութիւն. յայրասութիւն. խոհոգիչէ։

Déshonneur, տխրահոգիս, արտ. անպատուութիւն. անպատուաւորութիւն. խայտառակութիւն. ընդ նօթանը. չհիւրհրաւէր։

Déshonorable; տխրահոգիլիս, ած. անարգ. ամօթալից. խոհըմտիլիս։

Déshonorablement, տխրահոգիլիսի, մ. խայտառակութեամբ. չհիւրհրաւէրս։ |honorable.

Déshonorant, ante, տ. Dés-

Déshonorer, տխրահոգիլ, ն. անպատուել. խայտառակել. թշնամանել. ինչոսական օրհնած։

Déshumaniser, տխրահոգիլիս, ն. չմնալ զմարդկայնին բնութենէն. վայրենի առնել. խոհըմտիլիս չհիւրհրած։

Désignatif, ive, տխրահոգիչ, իվ, ած. նշանակիչ. ծանուցիչ. տիրոջ նոսիչ. վաճառ։

Désignation, տիրահոգութիւն, եղ. նշանակ. ծանօթագիր. նիշարագիր. 2. անուանումն. վաճառ տիրոջ։ 3. խոհրհիչ. խոհրհիչ։

Désigner, տխրահոգիլիս, ն. նշանակել. ցուցանել. 2. սահմանել. հատատանել. 3.

գինաուցանել զարհուրեցուցանել. ընկճել քաջութիւնը։

—, ն. զրկանք, գինասք ապատման. ընկճութիւն։

Désenflure, թեղուիլ-ում, ից. գինասք ընդունիլ ապատման. ընկճիլ։

Désenivrer, թեղուիլ-ում, ն. ն. ինասիլ զգինի. սթրթռուցանել զարհուրեցուցանել։

Désenlacer, թեղուիլ-ում, ն. արձակել զխնդրդն. ընդհատել, խզել։

Désennuyer, թեղուիլ-ում, ն. զբաղուցանել. զինչ ատելի. փարատել զձանձրոյթ. գերհոգ եղիլ։ օտանիլ զանձրոյթ։

Désenrayer, թեղուիլ-ում, ն. արձակել զանիւն ի կառոյ. դադրիլ ընթերցիլ։

Désenrhumer, թեղուիլ-ում, ն. բուժել զհարբուխն. ազատիլ հիւանդէ։

Désenrôlement, թեղուիլ-ում, տր. արձակիլն ի պինուորութենե. ատեաց խոստովանութիւն։

Désenrôler, թեղուիլ-ում, ն. արձակել ի պինուորութենե. ատեաց ետ վերջ։ խոստովանել։

Désenrouer, թեղուիլ-ում, ն. բժշկել զկերկերելն կոկորդի. ազատ պոռոփելոյ հիւանդէ։

Désenseigner, թեղուիլ-ում, ն. զհակառակն ուսուցանել. ետզծանել զառաջին ուսուցին. ընդդիմիլ խօսքին։

Désenseveliir, թեղուիլ-ում, ն. հանել, արձակել զմեռեալն ի պատանաց, ի թաղմանէ. ետ ի— ծածկել, բանալ։

Désensorceler, թեղուիլ-ում, ն. ազատել ի հմայից, ի կախարդանաց աչերց. ազատիլ, ազատ գտանիլ։

Désensorcellement, թեղուիլ-ում, տր. ազատելն ի հմայից. ազատութիւն։

Désentêter, թեղուիլ-ում, ն. ազատել ի յամառամտութենե. ժարտաբանել. յիտս կատակացուցանել. սիվտասրտութիւն ի բնէ վերացուցանել. ետ ի— ծածկել։

Désentortiller, թեղուիլ-ում, ն. պարզել զգալարուածն. ազատիլ ծռութենե։

Désentraver, թեղուիլ-ում, ն. արձակել զաստանակապարս. ազատ թեղուիլ ընթանալոյ։

Désenvenimer, թեղուիլ-ում, ն. ինասիլ զվիշն. ազատել ի թունոյ. վերհիւրէ ընդարմանք. վերհիւրեցուցանել։

Désequiper, թեղուիլ-ում, ն. բառնալ զկապմանկրատս, զինուսատրեն նաւու. ինքնին ալիքներն, հասկերնէ օդմանէ։

Désert, erte, թեղ-, ետ. անմարդ. աւմայի. անբնակ. անմարդի. վէրան. երկիր. խորտ։ —, տր. անապատ. անհնձելի. վհատիլ։

Déserter, թեղուիլ-ում, ն. լքանել զվայրն. փախստական գնալ. 2. դասալիք լինել. փախչիլ ի զինուորութենե. ազէր եղբէ ազգմանէ. գալմանէ. 2. ատելութիւն գալմանէ։

Déserteur, թեղուիլ-ում, տր. դասալիք. փախստական. գալիճ։

Désertion, թեղուիլ-ում, էն. հրաժարչութ. բառ անուն. 2. դասալքութիւն. փախչիլն ի զինուորութենե. ընկրկ. այրումն. 2. ատելութիւն գալմանէ։ — d'appel, կորուսանելն զիրաւունս բողոքելոյ. չկրվճռիս հոգիդ զայդ իմն։

Desespérade, թեղուիլ-ում, էն. À la —, ած. յուսահատութեամբ. 2. ատելի այժ. խիզախ. 3. ըմբիշ։

ատանալ. ժխտել. մերժել. չատնուլ յանձն. ինչոսր եր-ծել. խոխիմիլ. խոպոպել, խոտոպել։

Desceller, գեղել, ն. ի քաց հանել զկնիքն. 2. ի քաց հանել զքուռս կամ զմանուածս զեռալն բանով, կապարաս. 3. հարթել. գեղրիս ալեծել զբերծել. 2. ուլլալ խոտոր խոխիմել զբերծել զերբուռն պատըլել նեռնել զբերծել. 3. գիսոգիալ խիլել։

Descendance, գեղելոն, իք. սերունդ. ծագումն. 2. գաւակ. գերբնկեր. 2. երկրորդ խոկիքեր։

Descendant, գեղելոն, ար. որ իջանէ. իջեալ. կոնն. կնդիր։

Descendants, ար. յած. սերունդք. պայազատք. գաւակք. արդիք. երկրորդք. գեօղ գեօղ. կոնաք իւ ածող։

Descendre, գեղելոր, ն. իջանել. 2. իջանել. սերել. 3. խոնարհիլ. կորնանալ. կնդել. 2. կնդել. գոյժել. գեր-կնիկ ալծել. 3. գեղրել. գիրվել կերծել։

— la garde, մեկնել պահպոյտաց. գոյժել կերակրել կերդել։

—, ն. իջուցանել. կնդերծել։

Descente, գեղելոր, իք. եջք. 3. գառ ի ծոփ. 3. ապրծաւանիւն. 4. խաղողակ. 5. արշաւանք. կնդ. 2. խոգոյլ. կնդել. 3. գեղրելիք. 4. օլոք. 5. հասլիք. գաւոքն։

Descriptif, ive, գեղոգրքիչ, իվ, ած. նկարագրական. վառիչ։

Description, գեղոգրքիւն, իք. նկարագրութիւն. նկարագրեր. 2. արձանագիր. ցանկ. վառիչ. խորիք. 2. ֆիգուր. բիւռալ։

Desemballage, գեղելոգոլոլ, ար. լուծանալն, բանալն զբեռնիս. կնդոր ալծողն. ալծոլ։

Désemballer, գեղելոգոլ, ն. լուծանել, բանալ զբեռնիս. կնդոր ալծող։

Désembarquement, գեղելոգոգրմն, ար. ծանելն ի նաւէ. կնդերծոյն ալծոլմն։

Désembarquer, գեղելոգոգրել, ն. ծանել, հանել ի նաւէ. կնդերծոյն գոլալ, ալծոլմել։

Désembourber, գեղելոգոգոր, ն. կորզել, հանել արտասր ի ապոյ. լամալոգան ալծոլմել։

Désemparer, գեղելիքոգր, ն. ծաղալ զկայրն. մեկնել. երբնոգեն կնդելել. կնիկ։

—, ն. խորտակել, բառնալ զկայմն եւ զկապմանծս նաւու. կնդ խոբըրնել, երբեն գերեգելիկն ալ նիկ, գոլալոլմել։

Désempeser, գեղելիքալր, ն. բառնալ զշօ կամ զկարծրաշխիւն կաուոյ. գոլոլալն գեօղալոլ եռալոլ, երբնկնիկ եռալոլ ալծոլմել։

Désemplir, գեղելիքոր, ն. ծաղել մնան մի. առկաս ինչ առնալ զգացուցանել. գեր ալգոլմիլ, գեօղել։

Désemprisonner, գեղելբոգրնել, ն. հանել ի քանտ. կընդոգոգան կնքոլմել։

Désenchaîner, գեղելկնոր, ն. արձակել ի շղթայից. կնդերծոգեն կնքոլմել։

Désenchantement, գեղելկոգրմն, ար. բառնալն զկախարդանս. գերեգել կնդոլմն։

Désenchanter, գեղելկոգր, ն. բառնալ զկախարդանս. 2. բժշկել, ազատել զոր ի մոլորական ինչ յօժարութենէ. զգաստացուցանել. գերեգել կնդոլմ։ 3. գեր գեղոգոգան կնդ կնքոլմել։

Désenclouer, գեղելկեքոր, ն. ծաղել զբեռնան (յասիդ երթալոլ). (գերբն ալյոկնոգան) կոգոգել կնքոլմել։

Désenfler, գեղելկիր ն.

ընթեռնալիութիւն, թուիլ, տե՛ս որ չհասկի. խառնիճ. մերժիլ. դժուարընթեռնելի. դժուարին ընթերցուած։

Désapprobation, տես ընդդիմութիւն, խ. չհաճութիւն. խռովութիւն. մերժումն. դէմ կենալ. բարկութիւն։

Désappropriation, տես ընդհանրացուցանել, հրաժարիլ սեպհականութենան. գնելի չինել զայն։

Désapproprier, տես ընդհանրացուցանել ի սեպհական առաջարկածոց. հանել ուրուք սեպհականութենէն։

Se —, յ. մերկանալ, հրաժարել յիւրոց ընչից. հանել ուրուք ձեռք կենալէ։

Désapprouver, տես ընդդիմանալ, ն. չհաւանիլ. չհաճել. մերժել. դէմ կենալ. խոցոտել խիղճ։

Désarborer, տես ծառազրկել, ն. ինչուանէ զգրօսն նաւս. բանալ զկայմս. ի՛ր պատրաստել. երբեք տեղչին ներթիր։

Désarçonner, տես ընկենուլ, ն. ընկենուլ ի թամբէ. 2. կարկել. պատանձեցուցանել երբեմն տալ ի գետին. 2. ոչընչացնել խոչընդոտել։

Désargenter, տես ծախել, ն. զերծուլ, ի բաց քաշել զարծաթին. 2. մերկացուցանել զոք յարծաթոյ. ինքն՛ իւրմէն հանել զարծաթին. 3. ոչնչութեան մատնել։

Désarmement, տես զէնքազրկութիւն, ար. զէնքազրկութիւն. մերկացուցանելն ի զինուց. 2. մերկացուցանելն զնաւս ի կազմածոց իւրոց. յետհալումն զօրաց, նաւերու. 3. ինքնին ընթերցուածք նաւերու։

Désarmer, տես զէնքազրկել, ն. զէնքազրկից առնել. մերկել ի զինուց. 2. մերկացուցանել զնաւն ի կազմածոց. 3. ցածուցանել. հանդարտեցուցանել. գետնաքաշել. օդտակ. 2. ինքնին ուրիշէ ընդունիլ. 3. տկարացնել։

Désarroi, տես անկարգութիւն, չփոթ. ընդհանրացեալ. ընդհանրացեալ։

Désassembler, տես ցրուել, ն. քակել. լուծանել. ետևէ։

Désassortir, տես ընտրել, ն. զատանել ի միմեանց (հատորս գրոց). թերի, անկատար գործել. ընթերցուածք պօշտ, ետևէ։

Désastre, տես դժբաղդութիւն, ար. աղէտք. թշուառութիւն. չար պատահարք. արկածք. դէպք. նահանջել։

Désastreux, euse, տես դժբաղդ, ած. աղէտաւոր. թշուառական. ողբալի. դժնի. ետևէ. աղքատութիւն։

Désavantage, տես վնասել, ար. չպիտոյութիւն. ձախողութիւն. վատութիւն. նկուճութիւն. 2. վնաս. կորուստ. դժբաղդութիւն. պատճառ, ֆնա՛ օլ՛. 2. ընդդէմ. ետևէ։

Désavantager, տես նուազեցուցանել զբաժինն. վնաս առնել. ընդդէմ վերծի։

Désavantageusement, տես վնասակարաբար, ած. ի վնաս. ձախող օրինակաւ. չպիտոյութեամբ. վնասու. ընդդէմ։

Désavantageux, euse, տես վնասակար, ած. չպիտոյ. ձախող. վատնիմ ար. վնասու կար. աղքատութիւն. ֆնա՛. ընդդէմ։

Désaveu, տես ուրանալ, ար. չընդունելութիւն. ուրացութիւն. ժխտումն. մերժումն. փոշոտել խիղճ. ետևէ։

Désaveugler, տես լուսաւորել, ն. բանալ զկուրութիւնն. կերպ՛ ինչ՛ ասլճ։

Désavouer, տես ուրանալ, ն.

մաք. 2. լուբրիմաք. 3. առաքր գործաք. 4. գործ. ընդհանրապէս. 5. իբրեւ. զինչ. ինչիւրաք։

Derrière, տե՛ղի՛ն, նե՛ր. գինի. յետոյ. յետս. արտ ըստ. ներքո՛, —, ար. յետնիկոյնի. յետոյ. քարտ. արտ թաքուն. տե՛ղ։

Sens devant —, ընդ հակառակին. արտ ընդհանուր. ինչ։

Dervis, տե՛ղ՛ն, ի ար։

Derviche, տե՛ղ՛ն, ի կրօնաւոր Տաճկաց. տերվիշ։

Des, տե, նե. անգամին. ի (բազմաց) հետ. պերի։

— que, որովհետեւ. 2. յետոյ. ընդհանուր. 3. ահաւ։

Désabusement, տե՛ղ՛ն՛ք, ար. ճանաչելին զմոլորութիւնն. զերծումն ի պատրանաց. ուղղամտութիւնն. ուղիղ. հանդերձեալ ընդհանուր։

Désabuser, տե՛ղ՛ն՛ք, ն. ազատել ի մոլորութենէ. զերծուցանել ի պատրանաց. ճիշդ ուղիղ. հանդերձեալ ընդհանուր։

Se —, յ. զգաստանալ. ճանաչել զմոլորութիւնն. հանդերձեալ ընդհանուր։

Désaccorder, տե՛ղ՛ն՛ք, ն. եղծանել. զհաշտութիւն կամ զդաշնակութիւն երգոց. հիւնիլ ուղղաք։

Désaccoupler, տե՛ղ՛ն՛ք, ն. անջատել ի միմեանց. ընծիլ ուղղաք։

Désaccoutumance, տե՛ղ՛ն՛ք, ե՛ր. բարձումն սովորութեան. տերիլն իդիւրաք ուղղաք։

Désaccoutumer, տե՛ղ՛ն՛ք, ն. խափանել զսովորութիւնն. տերիլ դիւրիլ։

Se —, յ. ի՛ջոցել զսովորութիւնն. տերիլինքն ինձ ընծիլ։

Désachalander, տե՛ղ՛ն՛ք, ն. վերկեցուցանել ի յաճախորդաց. գնելիերիլինքն ընդ նիւթ։

Désagencer, տե՛ղ՛ն՛ք, ն. խառնակել. գործել. նիւթ։

Désagréable, տե՛ղ՛ն՛ք, ե՛ր. անհաճոյ. չախորժական. դժնդակ. նեղ։

Désagréablement, տե՛ղ՛ն՛ք, ած. ապաղակելիք իմն օրինակաւ. նեղութեամբ. տագնապութեամբ. ընդ՝ուղղաք։

Désagréer, տե՛ղ՛ն՛ք, ե. չհաճել. անհաճոյ լինել. նեղանալ։

—, ն. յառնել զկամայականս նաւուն. կինին նեղանալն ընդ ընդհանուր։

Désagrément, տե՛ղ՛ն՛ք, ե՛ր. վիշտ. տագնապութիւն. պատաութիւն. ընդ՝ուղղաք։

Désajuster, տե՛ղ՛ն՛ք, ն. խանգարել. եղծանել. պերդ՝ն երնիք։ գործ։

Désaltérer, տե՛ղ՛ն՛ք, ն. անցուցանել, հարկանել զծարաւ. գանգրծիք։

Désancrer, տե՛ղ՛ն՛ք, ե. խարիսխ քաշառնել. տերիլ ուղղաք։

Désappareiller, ր. Dépareiller.

Désappointement, տե՛ղ՛ն՛ք, ե՛ր. հանելին ի համարոյ գործոց. 2. տհաճութիւն, դժգամակութիւն վասն յաւարին ի գերեւ ելանելոյ. առեր ընդհանրին ընդ՝ուղղաք։ 3. ընդոծ գալ ընդ՝ուղղաք. գանգրծիք։

Désappointer, տե՛ղ՛ն՛ք, ն. հանել, մերժել ի համարոյ գինուորաց. 2. ի գերեւ հանել. պատրել. առեր տերիլինքն, ընդհանրին ընդ՝ուղղաք։ 3. գործ ընդհանուր։

Désapprendre, տե՛ղ՛ն՛ք, ն. մոռանալ զսեռելն. ընդհանրին առնիլ։

Désapprobateur, trice, տե՛ղ՛ն՛ք, ե՛ր. ընդհանրին առնիլ։

հանել. առուգարանել. յատակ անել. առուն խցանել. 2. ոչնչացնել. 3. ինչ իմիջոց կիմք:

Derme, գերմ, ած. մորթի (մարդոյ). գերծ:

Dermologie, գերմոլոգի, էից. ճառք գիտութեան մարմնոյ. մորթաբանութիւն. ինչ գերծութեան խոհելիք պահք, իշի:

Dernier, ière, գերնիե, ած. յետին. վերջին. օր:

En — lieu, յետոյ ուրեմն. հուսկ ուրեմն. ի վերջոյ. ինչ օգնա. ինձ հոյկն: [գի. օգնա:

—, ած. վերջինն. օգնաւոգա-

Dernièrement, գերնիէրման, ած. ասկաւիկ մի յառաջագոյն. չինն ինչ բազում ժամանակք. չոփ վաղն. չոփ գեչի:

Dérobé, ée, գերոբե, ած. գանխաւալ. գաղտնի. 2. կեղեւաւալ (ուռան). ինշիւ. 3. գոյզը ոչնչալ (պոկել):

A la dérobée, գաղտագողի. ինշիւճ:

Dérober, գերոբե, ն. գանալ. 2. ծածկացանել. 3. ծածկել. զերծուցանել. 4. կեղեւել. ըմշել. 2. ինշիւճ. 3. գուրիարմել. 4. գոյզը ոչնչել:

Se —, յ. զերծանել. խուսափել. ետոյը ըմբռնել. գուշմել:

Dérogation, գերոգասիօն, էից. ջնասուածք, ամբաստանութիւն, վտիտութիւն, խափանութիւն (օրինաց կամ կանոնաց եղելոց յառաջագոյն). գանաւն պօշտա. ձեռն:

Dérogatoire, գերոգատուար, ած. չափաւորիչ, խափանիչ (օրինաց). իմիւ եգիճ:

Dérogeance, գերոջանս, էից. անարժան, զիւաւորական գործ. առաջաւութիւն, ընջուութիւն իրաւանց (ազնուականութեան). ոչիւ էն. ինվաւ ինիրիճի էն. ասըն գոգնչիւգին գերչիճ:

Dérogeant, ante, ած. Dérogatoire.

Déroger, գերոջե, ն. ամարել. նուազեցուցանել զպատուական իւն. ջլատել, խափանել (զօրէնս). 2. հակառակ, ընդդէմ գործել. եզծանել. առնել ինչ, սի անարժան իրաւ անձին. 3. ոչնչանալ. զինջանել. գառնաւ գառվիճնի գերոջե, ոչջիճ, ինվիճնի գերոջե. 2. գուրը իլիճե. 3. գերոջ ինվիճե գոռչառնճե:

— à noblesse, առաջել զազնուականութիւն. առըզգերչիճնի գերչիճե:

Déroidir, գերոայտիր (գերեգիր), ն. կակղացուցանել. եռանիճե:

Dérougir, գերուջիր, ն. բաւնալ, ջնջել զկարմրութիւն. գըրնեալ զգերծ. 2. ոչնչել. — , ն. կարաւանել զկարմրութիւն. գըրնեալ ըլոյզ գիճե:

Dérouillement, գերուիյմըն, ած. արձել զժանգ. գառնը ըգերմո:

Dérouiller, գերուիյե, ն. արձել զժանգն. փայլեցուցանել. 2. կրթել. յղկել. գառնը ըգերմե. գուրճիճե. 3. ընդունիլ գիճե. ընդոֆել զինվաճ:

Déroulement, գերուլմըն, ած. արձակն. բանալն. առջըզնը ալմո:

Dérouler, գերուլե, ն. արձել զգալարեալն. ալմե:

Déroute, գերուդ, էից. խառնիխառնութիւն փախուստ. կտրած զօրաց. 2. կործանութիւն. վատթարութիւն. առնել գերջնը, ոչմո. 3. գիճե. ինվաճ:

Dérouter, գերուդե, ն. խառնրեցուցանել. ըստերծել. 2. շփոթել. խառնակել. 3. յերբ եւ յան առնել. վտռատել. ն. ի գերծե հանել. 5. կործանել. եօչառն ըգերծ-

չափ կարել. փօթի-նոքին չը-
փոխել. 2. փոյնէրի փոխել.
Dérader, փե-ռատ, ե. ի
բաց մղել կամ անկատել
նաւս յեզերէ ի ձեռն յոր-
ձանաց կամ հողմոյ. ևթէ
ոչ-ևյե-րը չէ-ռոքինչև փո-
բոտան ուշանալ. այրելել.
Déraison, փե-ռզի, է.
անբանութիւն. անհանճա-
րութիւն. անմտութիւն. ա-
ղետաշխարհութիւն. փերիա-
ձրդ օլմա.
Déraisonnable, փե-ռզո-
նապլը, ած. անբանաւորի.
անհանճար. հակառակ միտաց.
անիրաւ. գժպատիժ. ափեա-
ցեր. ֆիւրի խորհը. նահափ.
խոբերմա.
Déraisonnablement, փե-
ռզնապլըմէ, մ. անբանա-
թեամբ. անճահ. անմտու-
թեամբ. յանիրաւի. հայհոյ-
ճա. նահափ ևրէր.
Déraisonner, փե-ռզնէ, ե.
անճահ, բանս անհանճարս
բարբառել. ահմաֆնա, ապ-
ֆոռ ապէրմէ.
Dérangé, ée, փե-ռնժէ,
ած. Homme —, այր անկարգ,
խառնաւգնաց. կոխոռնէ, բա-
ղմոռզ ֆէլի.
Dérangement, փե-ռնժ-
մէ, ռ. անկարգութիւն.
խառնակութիւն. նիզամըղ-
ըէֆ. բաղմոռզըէֆ.
Déranger, փե-ռնժէ, ն.
խառնակել. չափոխել. փո-
բըլըմըմէ. ալի խոբ կիմէ.
Se —, յ. կեալ անկարգաւ-
թեամբ. փոլմանիճ կոմ կե-
ղէրմէ.
Dératé, ée, փե-ռթէ, ած. ա-
ւաղոց փայծաղան. 2. գուարթա-
ագոյգ. չոյտ. փալֆըզը. 2.
ղե-ռի. նեղսիւզ. կոռշա ապէր.
Derechef, տը-ռշէֆ, մ.
գարձեալ. միւսանգամ. նո-
բոպ. ֆէֆբոբ. կէնէկէն.
Déréglement, փե-ռկլըմէ,
ռ. անկարգութիւն. ան-
առակութիւն. 2. խառնա-
կութիւն. անկարգութիւն.
բաղմոռզըէզ. կոկոռնը-
լի. 2. փոբըլըմըլըէֆ.
Déréglement, փե-ռկլէմէ,
ռ. յանկարգս. անկարգաւ-
թեամբ. բաղմոռզըմա.
Dérégler, փե-ռկլէ, ն.
չփոխել. ամլտախել. ալի խոբ
կէնէ.
Se —, յ. խառնակիլ. փոբ-
մէփոբըլ օլմաֆ.
Dérider, փե-ռթէ, ն. բաս-
նալ զկորչս, զկարկամու-
թիւնն. 2. զուարթացուցա-
նել. պոբըլտըճնա կէ-
նէրմէ. 2. նէլսիլտնըրմէ.
Dérision, փե-ռլիօզի, է.
այպն. հնդկութիւն. մաս-
խարիլի. հնդկի կէնէրմէ.
Dérisoire, փե-ռզօռ, ած.
հնդկական. այպանալից.
թշնամանիկ. հնդկի. կէնէ-
նէլի.
Dérivatif, ive, փե-ռլ-
նէֆ, իվ, ած. ի բաց գարձուցիչ.
խառոբնցուցիչ (ճանապարհի
հիւթոց). (ռըլնըն խօլ-
նաս) ասէբջը. 2. ռ. Dérivé.
Dérivation, փե-ռիվ-
իօզի, է. ի բաց գարձուցանելն (գլուր).
խառոբնցուցանելն. 3. ճա-
գաւմի, բխումի, սկիզբն ա-
նուան. ածանց. (ռաչան խօ-
լնաս) ասէբջմա, փեռնփոբ-
ժէ. 2. ըզբմա. իլինէֆ.
Dérivé, փե-ռիվ, է. գարտա-
ուզիր, խառոբնմի նուան.
կէնէնի խօլնաման ասէմա.
Dérivé, փե-ռվէ, ռ. ած-
ծանական. ածանցեալ. բըռ-
խաալ. ելնալ. ըզբմըլ. փալ-
նփոբ (նմ).
Dériver, փե-ռիվէ, ն. մեկ-
նել ի ցամաքէ. 2. գարտաս-
զել. խառոբել. 3. բխել.
ելանել. ունել սկիզբն. ծա-
գել. ածանցել. ֆըզըման այ-
րըմէ. 2. խօլնաման ասէ-
մէ. 3. իլինէ կէնէ. ըզբմէ.
—, ն. ի բաց գարձուցանել.
չոջնել զընթացս ջուրց. 2.

յանպատրաստից · ած անսպ. ինքնաբերաբար։

Dépravation, ածք-ած-ութ, էք. ապականութիւն. յոռութիւն. պղտորութիւն։

Dépravé, ée, ած-ած, ածք. ապականեալ. պղտորուած։

Dépraver, ած-ած, ն. ապականել. պղտորել։

Déprécation, ածք-ած-ութ, էք. խնդրուածք (ի ճարտարախօսութեան). 2. պաղատանք. ինդինի. 2. տկնդ։

Dépréciation, ած-ած-ութ, էք. անարգութիւն. նուազութիւն գնոց կամ յարգի. պհա-ած կնոջ։

Déprécier, ած-ած-իլ, ն. ժժգնել. նուազեցուցանել զգինն. 2. անարգել. գձնել. պհա-ածը. էջ-պերնի ած-իլիլ-ել։ 3. ապրք ասրսե։

Déprédateur, ած-ած-ող-ս, ար. աւարառու. յափշտակող. խաշնի. գոթշնը։

Déprédation, ած-ած-ութ, էք. աւար. աւարառութիւն. յափշտակութիւն. խաշն. գոթշնութ։

Dépréder, ած-ած-ել, ն. աւար հարկանել. յափշտակել. կողոպտել. խաշն նինել։

Déprendre, ած-ած-ել, կորզել. անկառուլ. գօգասրնել. չբեսրնե։

Se —, ն. զերծանել. խափել զանձն. գոթսրնել։

Dépresser, ած-ած-ել, ն. հանել ի բաց ի մամլոյ. պհա-ինեն-ած չբեսրնե։

Dépression, ած-ած-ութ, էք. ճնշումն. խորութիւն. գնդաւորն. զկնկումն. 2. ժժգնելն. 3. գձնութիւն. անարգութիւն. չբ-գ-ած. եչելել ինքզ. 2. (պհա-ած) ապրք ասրսե. 3. հանգրելի. խօրչնութ։

Déprier, ած-իլ, ն. յետս կոչել զԱստուած. գանկինել ինքզ ապրք։

Déprimer, ած-ած, ն. ներսն առնել. ճնշել. նուաճել. ապրքելնութ. պաճութ։

Dépriser, ած-ած, ն. անարգել. խաղել. ընդ վայր հարկանել. խօրչնութ. ապրք ասրսե։

Dépromettre, ած-ած-ած-ը, ն. կոչել յետս զիւր խոստումն. պհա-ած-ած- ինքզ ապրք։

Dépuceler, ած-ած-իլ, ն. յօժնալ. ապականել զկոյս. պհա-ած ապրք։

Dépucellement, ած-ած-ած-ութ, ապ. խարդախանութիւն կուսի. պհա-ած ապրք։

Depuis, ած-ած, ած. նր. ապա. յայնմ հետէ. յետ. ապրքած. ինչ պերի. պերի։ — que, շի. յորմէ հետէ. ապրքած. պերի։

Dépuratif, ive, ած-ած-ած-ած, իվ, ած. մաքրիչ. արեան (դեղ)։ ած ինքզ-ած-ած (լատ)։

Dépuration, ած-ած-ած-ութ, էք. մաքրութիւն. զտութիւն. ինքզ-ած-իլ-ած։

Dépuratoire, ած-ած-ած-ած-ած, ած. զտիչ. ինքզ-ած-ած-ած։

Dépurer, ած-ած-ած, ն. զտել. պարզել. մաքրել. ինքզ-ած-իլ-ած։

Députation, ած-ած-ած-ութ, էք. կարգելն ի պատգամաւորութիւն. հրեշտակութիւն. 2. հրեշտակք. պատգամաւորք. պհա-ած-ած-ած. վերնել ինքզ-ած-ած-ած։ 2. պհա-ած-ած-ած։

Député, ած-ած-ած, ար. պատգամաւոր. հրեշտակ. գործակալ. պհա-ած-ած. վերնել։

Députer, ած-ած-ած, ն. պատգամաւոր ընտրել. կարգել, առաքել ի հրեշտակութիւն. պհա-ած-ած-ած ինքզ պհա-ած-ած-ած։

Déracinement, ած-ած-ած-ութ, ար. խլելն արմատաքակ. պհա-ած-ած-ած ապրք։

Déraciner, ած-ած-ած-ած, ն. արմատաքակ տակակատար խլել. խլել. 2. ի բաց հատանել.

Déport, ԹԷՓՕ՛, ած. Հրաժեշտ ի գառնլոյ. կաանչն. 2. իրաւունք առնլոյ զհասս վաճառանոցին. փոխադարձ իրէն պարտք, իրէն վերնլէ. 2. մերհաւոր տէրերէն ընդհատ իրենց ընծայութիւնն իր իրեւ ալեայս ելան տերերէն։ Sans —, անդադար. իսկ եւ իսկ իմիջոցներուն. յանդադար։

Déportation, ԹԷՓՕՐԹԱՑԻՕՆ, իգ. տարագրութիւն մշտնջենաւոր. եղերական տրլիան։

Déportement, ԹԷՓՕՐԹԷՄԱՆ, ած. վարք. կեանք վարուց գնացք. հոգեբերն. խորշ։

Déporté, ée, ԹԷՓՕՐԹԷ, ած. տարագիր. պրլիան։

Déporter, ԹԷՓՕՐԹԷ, ն. վտարել. տարագիր առնել. պրլիան։

Se —, յ. կառնլ. հրաժարել. վռ. իրլեան. իրէն վերլեան։

Déposant, ante, ԹԷՓՕԶԱՆ, անդ. եւ ած. ատենապետ. 2. պատմիչ կամ զրուցատու յատենի. վկայ. երդնեալ եզան. 2. խոստ լեզուն երդնեալ եղեն. գերեալք լսեին։

Déposer, ԹԷՓՕԶԷ, ն. ընկենուլ յիչխանութենէն. 2. հրաժարել. ի բաց թողուլ. 3. զրոյց տալ. վկայութիւն դնել յատենի. 4. դնել ի պահեստի. ուղղ ուխտ. 2. լեզուէն. զրպտուած. 3. մահեներով ներբեր վերլեր. երդնել լեզուն երդեր. 4. երդնել եզան։

Dépositaire, ԹԷՓՕԶԻԹԷՐ, ած. ատենապապ երդնեցուած։

Déposition, ԹԷՓՕԶԻՍԻՕՆ, իգ. ընկենուլը ի պատուոյն. 2. զրուցատութիւն, վկայութիւն յատենի. ուղղ երդեր. 2. մահեներով երդնեալ վկայութիւն։

Déposséder, ԹԷՓՕՍԹԷԴԷ, ն. զրկել. հանել ի ժառանգութենէ, ի սեպհականոյ. մերձեցուածոց։

Dépossession, ԹԷՓՕՍԹԻՕՆ, իգ. հանելը, առկանելը ի ժառանգութենէ ընդհ. մերձեցուն հերթով երդեր. ելլեր։

Déposter, ԹԷՓՕՍԹԷ, ն. վտանել. հանել ի տեղւոջէն. երբեմնեան գործէ։

Dépôt, ԹԷՓՕ, ար. պահեստ. ուտեզ պահեստի. 3. դիւան. 4. կոյտ. շեղջ հիւծոց. 5. մրուր. նմանէն գոմա. երդնէր. 2. երդնելեան. 3. ԹԷՔՓԻԹԷԼԵԱՆ. խոշտանգել գայլերով. 4. ուրլելն ալեր իրէն ընծայաբերը. 5. ընդհատ։

Dépoter, ԹԷՓՕԹԷ, ն. հանել ի թաղարէ. ուժգնութեան ընդերքէ։

Dépoudrer, ԹԷՓՈՒԴՐԷ, ն. թօթափել զփոշի. ի բաց պարզել զփոշի. ընդհատ երդեր։

Dépouille, ԹԷՓՈՒՅ, իգ. մորճ. խորխ. 2. ատար. կապուտ. 3. հանդերձք ուրուք վաճառելոյ. 4. դիակն. 5. հունձք. արգիւնք. ԹԷՐԻ. 2. երամ. 3. մերհաւոր ելլելին երդեալ. 4. ընկեր. լեզ. 5. պլլելն. մահեներլոն։

Dépouillement, ԹԷՓՈՒՅԼԵՄԱՆ, ար. զրկումն. կողոպտելն. 2. հրաժարելն, մերկանալն ինքնակամ. 3. բռնադատութիւն հաշուի. մահերաւ երդեր. 2. ելեալ երդեր լլելի մահերաւորլա. 3. հնաոռ երդեալ։

Dépouiller, ԹԷՓՈՒՅԼԷ, ն. կապտել. մերկացուցանել. 2. մորճ ել. քերել զմորճն. 3. քաղել. ելեր. 4. հանել. զրկել. 5. բռնադատել զհաշուն. ոչնչել. 2. ԹԷՐԻՆԻՆ լլելի. 3. մահեներլեր ԹԷՔ լլերեր. 4. մահերաւ երդեր. 5. հնաոռ երդեալ։ Se —, յ. մերկանալ. ոչնչանալ։

Dépourvoir, ԹԷՓՈՒՐՎՈՒԱՐ, ն. թողուլ անխնամ. մերկացուցանել. մահերաւ պրլելի. ոչնչել։

Dépourvu, ԹԷՓՈՒՐՎԻ, Au —, ած. յանկարծակի.

Déplacement, տեղաշարժում, ար. տեղափոխութիւն. խախտուած. Հանելը ի տեղւոջէն. Իբրեւ տեղաշրջիւր.

Déplacer, տեղաշարժել, ն. շարժել, փոխել ի տեղւոջէն. 2. գրաւել զտեղի ուրուք բնակնալ զոր յիշեալնուիթեամբ. Իբրեւ օգնական տեղաշրջիւր. 2. տեղաշրջին յայլընչէ. Իբրեւ կերպ.

Déplaire, տեղաշարժ, ն. չհաճել. Հանոյ չար թուիլ. 2. նեղել. գառնացուցանել. ճան տեղիք տալ. հ—ղ օգնական. 2. յոգնիլ. Իբրեւ կերպ. Ne vous déplaise, Ne vous en déplaise, մի գժկամակ լինիցիս. Ներկայիր ինձ. տարաշարժ ընել. Se —, յ. տհաճիլ. գժկամակ լինել. խաժառել. հ—ղ երեսպիտ. ճանը տրտըմել. տեղաշարժիլ.

Déplaisance, տեղաշարժութիւն. գժկամակութիւն. չարաժառութիւն. հ—ղ երեսպիտ.

Déplaisant, ante, տեղաշարժ, —ուր, —ք. անհաճոյ. գժկամակ. չարաժառական. տարաշարժական. օտարբնջիր.

Déplaisir, տեղաշարժ, ար. տհաճութիւն. տարաշարժ. գժկամակութիւն. գժգոհութիւն. նեղութիւն. դիպուած. խոչընդոտ.

Déplanter, տեղաշրջել, ն. արմատաբեր խլել. խլել. տեղափոխել զբոյս. ընձարմել.

Déplantoir, տեղաշրջատար, ար. անկախիչ. գործի արմատաբեր խլելոյ. տեղափոխել ընձարմաճ.

Déplâtrer, տեղաշրջել, ն. հանել զգաւռ. ապականել ընձարմել.

Déplier, տեղաշրջել, ն. պարզել. ծալածել. տարածանել. բանալ. խոյտել.

Déplisser, տեղաշրջել, ն. պարզել. կրկնակի ածան. տարածանել տեղաշրջել.

Déploiement, տեղաշրջում, ար. տարածումն. տարածանումն. խոյտ.

Déplorable, տեղաշրջելի, —ք. ողբալի. ազի եւ ողորմ. ողբոց արժանի. աճընճոք. ապականաճ.

Déplorablement, տեղաշրջելով. ող. ողբալի. ազի եւ ողորմ. ողբոց արժանի. աճընճոք. ապականաճ.

Déploré, ée, տեղաշրջ, —ք. անգթասիրտ. անբժշկական. անյոյս. ապականիչ. խոշտանգ.

Déplorer, տեղաշրջ, ն. ողբալ. կոծել. աշխարհ լալ. աճընճոք. ապականել.

Déployer, տեղաշրջել, ն. պարզել. տարածանել. 2. ցուցանել. երեւեցուցանել. խոյտ. ուռք. 2. ներքինել. ապականել. Rire à gorge déployée, ծիծաղել կակորդալի, բարձրաբարբառ. գլխիվ բառնալ. ի—ս ի—ս կիսել.

Déplumer, տեղաշրջ, ն. թափել, փետել զփետուրս. ընչաքերեն կօշոտ. Se —, յ. թափիլ զփետուրս միմեանց. 2. մերկանալ ի փետրոց. փոփոխել զփետուրս. տերեսաթերաբերեն ընչաքերեն տեղափոխ. 2. ընչաքերեն տեղաշրջիւր.

Dépolir, տեղաշրջ, ն. նախնացուցանել. աղօտագոյն գործել. բառնալ զփայլուն. ապականել.

Déponent, տեղաշրջ, —ք. հատարակ (բայ). չէ՛ւի հնձոց պատիւ (ֆրանկ.).

Dépopulariser, տեղաշրջել, ն. հանել յայտագժողովրդեան. խաբէբայ երեսպատան տեղաշրջել.

Dépopulation, տեղաշրջութիւն; իգ. անմարդութիւն. վերաշէն.

Dépendre, ւբբ-ալ-ա-ք, ե. կախել զումբք. հպատակ, ընդ ձեռամբ լինել. 3. կախեալ կալ. գՀետ գալ. յանկ լինել. խոպ, եւ ալ-ըն-ա օլմաք. ւլբէ-ի-ն-ի դա-ղ-ը-ը, հասլ, պնաա-ղ օլմաք։

À pendre et à —, ամենեւին խակ կախեալ գկամաց ուրուք. գի-ի-ն գի-ի-ն-ի ւլբէ-ի-ն-ի էբ-ւբ-ի-ի-ի դա-ղ-ը-ը։

—, ե. կորգել. քեցել. Հօ-ի-ա-ք. ը-ը-մ-ք։

Dépens, ւբբ-ի, ու. յԺ. ծախք. խոյծ։

Devenir sage à ses —, գդասատանալ իւրովք ծախուք. գգօնանալ իւրովք վնասուք. Հ-ն-ի ը-ը-ը-ը-ը գ-ն-ը-ը ը-ը-ա-ն-ա ի-ը-ը-ի։

Se divertir, Rire aux — de qn., գբօսանալ, ծիծաղել Հնդգնելով կամ ծաղր առնելով զոք. ւլբէ-ի-ն-ի գի-Հ-ի-ն-ի-ի-ի, ի-ը-ը-ի։

Aux — de, կորուսանելով (գիւր պատիւ). վնասուք (առ ոգւովք ևան). (Հ-ն-ի ը-ն-ը-ա) գի-ը-ա ի-ի-ի-ի-ի-ի-ի. (-ա-ղ-ը-ը-ը-ա) Հ-ա-ի-ը ի-ի-ի-ի-ի։

Dépense, ւբբ-ա-ի, ե. ծախք. 2. չտեմարան. ժա-ր-ֆ. 3. Հ-ի-ի-ի։

Dépenser, ւբբ-ա-ի-ե, ե. ծախել. ապառել. խոյծ, խ-ր-ֆ ի-ի-ի-ի։

Dépensier, ière, ւբբ-ա-ի-ի-ի, ու. ծախիչ. վատնիչ. 2. մսատկարար. ի-ի-ի-ի ի-ի-ի-ի. 2. վ-Հ-ի-ի-ը-ի։

Déperdition, ւբբ-ի-ը-ի-ի-ի, ե. ծախք. կորուստ. ի-ի-ի-ֆ. ը-ը-ա։

Déperir, ւբբ-ի-ի-ը, ե. ապառաճ. նուազել. մաշել. 2. անկանիլ. յառաջդդն լինել. ի-ի-ի-ի օլմաք. ի-ի-ը-ի-ն-ի-ի. ի-ի-ի-ի. 3. գի-ը-ի-ի. խորագ օլմաք։

Déperissement, ւբբ-ի-ի-ը-ի-ի, ու. ապառումն ուժոյ. տկարութիւն. մաշումն. 2. յառաջդդութիւն. կորճանումն. ֆ-ա-վ-ի-ի-ի-ի-ի-ի. ի-ի-ի. 3. Հ-ի-ի-ի-ի-ի-ի

ատան . օճառատան . հ . սեանչուա-
թիւն . պաշտօն . պիօլնէ .
իւեվէլ . 2 . նահինչ . 3 . եվէն
պէր նաբաթը , գաբերեան . 4 .
խոշոր . նաւերու ընդհանուր .

Départir, գեբարթիր , ն . բաժանել . բաշխել . պիօլնէ .
իւեվէլ եմիլ .

Se —, յ . կասկ . ի բաց կալ .
ոչ կատարել . վազ ելլելէ . ետեւ
գառնալ . եմիլմէյ .

Dépasser, գեբասէ , ն . անց-
ցանել . յառաջել . 2 . զանց-
նել . ի վեր ելլել . յաղթել . 3 .
հանել . ձգել . ելլելէ . ել-
լուկ պրծնիլ . 2 . եմիլմէյ .
ուրիշ . 3 . ըզբարձ . ելմիլմէյ .

Dépaver, գեբավէ , ն . քա-
կել զետնարկ փողոցաց . ա-
ջեաւ գեօղիկներէն , ճանապարհ
գեօղմէյ , ըզբարձ .

Dépayser, գեբէյզէ , ն .
բան ուշադիր հանել . 2 . այլ
ընդ այլոյ կարծեցուցանել .
պատրել . 3 . վրիպեցուցանել .
պատրել . ն . հանել զոր ի սա-
մանաց իւրոյ գիտութենան .
յօտարներիմ ածել . վարանը-
ցան ընբարձ . 2 . եղբայր ,
եղբարց ուրիշ . ըզբարձ . 3 .
ուրիշ ընել . ըզբարձ ընիմ .
ի . պիրինի ազգ օտարազգ ընել .
գեօղացուկ ընել գեղիր .

Se trouver dépayse dans une société, գտանել օտար կամ
լինել օտարական յընկերու-
թեան . պէր պէյլէ գեղ նա-
պանճ օշախ եղօթ ըզգանա-
նալմամբ .

Se —, յ . ճամբայ գնալ գեղիր .
գաղթել , եվանել ի հարս-
նէ գառաջ . 2 . ի բաց ճա-
գալ զամբարել ճանապարհ .
փոխել զբարս . վրանները գեղել-
նիրմէյ . վրանադան ընբարձ .
2 . գեղիներէն ընբր եղիմէյ .

Dépècement, գեբէճմէյ , ար . հատանելն . յօշելին . գոզ-
բան . ելբիլ ելալ եղիմէյ .

Dépecer, գեբէճէ , ն . հա-
տանել ի մասանս . յօշել .
չախչախել . խորտակել . գոզ-
բան . գազանիսէ . ելբիլ
ելալ եղիմէյ .

Dépêche, գեբէշ , ի . գեա-
պանագիր . պաշտօնագիր .
զգայնչ պաշտօնական . 2 . նա-
մակ . ճանուղիմ . գեչմիշ .
խնդիր . գեբէշ . 3 . ճեպագիր .

Dépêcher, գեբէշէ , ն .
ճեպել , կատարել , առաքել
փութանակի . 2 . յղել առ-
ջեւնդառկ , պնդադեսպան .
3 . սպանանել . եվէվէնիմէյ .
ըսգոճէ պիրիրմէյ . ճեպ
ելլ ելծնորմէյ . 2 . գոբբէյեր
ըզգոբմէյ . 3 . եօղտրմէյ .

Se —, յ . փութալ . ճեպել .
ճեպելի եղիմէյ .

A dépêche compagnon, չտա-
պատ իմն եւ հարեւանցի (գոր-
ծել) . ճեպէ էլե վի եօրիւն
գեօյնը (էլլէմէյ) .

Se battre à dépêche compagnon, կռուիլ զմիմեանս չանձն
առեալ . մնջանդնել առատ-
կռիւեամբ . եօլէնգէնէս կեօ-
ղէնէն ալըրսը ճեղէլէրմէյ .

Dépeindre, գեբէյնտրէ , ն .
նկարել բանիւ . յանդիմանի
կացուցանել . ճոճ եմիմէյ .

Dépenaillé, ée, գեբընայլէ ,
ած . զգեցեալ պատառա-
ուռնա . եօթի պէռոյնէ յիլինմիշ .

Visage —, դէմք խամ-
բեալք եւ երիվեացեալք . ալը-
ճուղ ուռրմիշ դեմք .

Dépendamment, գեբընտա-
ման , մ . ի ձեռն . կախելով .
հպատակութեամբ . եաթելէյ-
լէ . ալըճառը օշրարմէ . եվլիլէ .

Dépendance, գեբընտանս ,
էթ . հպատակութիւն . 2 . յան-
կութիւն . հաղորդութիւն .
կախելն զուանքէ . եաթելէյէ .
հիւմլէնճէ օշրա . 2 . ալճա-
պուչ գեբընտանս օշրա .

Dépendant, ante, գեբընտ-
ան , անդ , ած . կախեալ . հպա-
տակ . իշխանաւոր . բան ձե-
ռանէ . եաթէ . եվ ալըճպա .

Digitized by Google

Être savant jusqu'aux dents, *կատի իմաստուն լինել· աչխի աչխի օլմաք։*

Être sur les dents, *կարի ինձ խանջել· առնուլ զմարմինն յատամունս· պարտասել· ջան խօրհուրդ· տխուր։*

Malgré ses dents, *հեծուկս առնելով· ընդ հենգն· ինքեան· ինքեանէ· ինքնակամ ընալը։*

Manger de toutes ses dents, *շատպատ ու կարի շատ ուտել· աչխով չտօս հիմ չգէ իւմէ։*

Montrer les dents à qn., *ցուցանել իմ կարագ է անձին պաշտպանել· խրոխտել· տիլ ինօ-ինէրմէ։ ելէվօնըլ ինօ-ինէրմէ։*

Parler entre ses dents, *ընդ առատմունան խօսել· մըրըլտանմաք։*

Dentaire, *ատամնոց (չիզ)· տիլ (-էսէրէ)։*

Dental, le, *ատամնոց· տիլէ տայիր (-տալը)։*

Denté, ée, *ատամնաձեւ· ատամնաւոր· ժայռատոր· ժանեւոր· տիլ տիլ· տիլլի։*

Dentée, *ատամնաձեւ ելք· խազատամնաք· ըսըրըլ։*

Donner une —, *ատամնցնել· խազանիլ· տիլ —ըմաք։*

Dentelé, ée, *ատամնաձեւ· ատամնաւոր· աղոցաձեւ· տիլ տիլ։*

Denteler, *ատամնցնել· ատամնաձեւ գործել· տիլ տիլ էմմէ։*

Dentelle, *ատամնագործք ինչ· խառնիճ։*

Dentelure, *ատամնաձեւ քանդակ· տիլ տիլ օլմ։*

Dentier, *ատամնի, ար· կարգ, շարք ատամանց· տիլ տիլէի։*

Dentifrice, *գեղ ապխտակարար ատամանց· տիլ ինէվէլէյճինէ իլաճ։ —, ած· Poudre —, փոշի մաքրիչ ատամանց· տիլ իօզը։*

Dentiste, *ատամնաբոյժ, ար· բժիշկ ատամանց· տիլ իօգիւրի։*

Dentition, *ատամնոյթ, ելք· բուսանիլն ատամանց· տիլ էզմէմ, էզմէրմ։*

Denture, *ատամնաւոր· շարք ատամանց· 2· ատամնաձեւ գործուած· տիլ տիլէի։ 3· տիլ, տիլ, տիլէի իլ։*

Dénuement, *ս· Dénûment.*

Dénuer, *զրկել, ն· կողոպտել· մերկացուցանել· օյմաք· հագուստ էնմէ։*

Dénûment, *զրկութիւն, ար· զրկուածք· հագուստ իլաճ։*

Dépaqueter, *ելք ածել, ն· բանալ, քակել զպատանեակն, զծրարն· էզէնըճ ոզուրը տմաք։*

Dépareillé, ée, *ելք ածեալ, ած· անզոյգ· անգուգական· տըրըլմէզ· իկի զուգ։*

Dépareiller, *ելք ածանել, ն· զատանել զզոյգս· անզոյգ գործել· անզատել· իկի պրաճմաք· ելքէ ալէնէնէն տըրճմաք։*

Déparer, *մերկացուցանել· բառնալ զզարդս, զընծաիր զնաիրն· 2· տգեղ գործել· օյմաք· տիլէնէրինի, են նէյի էռուլտուրճը-ըճմաք· 3· էնէրինէնմէ։*

Déparier, *ս· Dépareiller.*

Départ, *ելք ածանել, ար· երթ, չոր· 2· զատանիլն ակնոյ յարծամէ ոչ· ինէլ· 2· ելք էնէլ ալինուածը ինէրէտէնէ էզէրուէնմէ։*

Départager, *բառնալ զհաւասարութիւն քուէից երկոցունց կողմանց· իկուէնի րէյ տէնմէ։*

Département, *բաժանումն· 2· վիճակ· հասհանգ· 3· բաժին*



— de fin, de loi, օրինաւոր կշիռ. արծաթի. կ՚ուզենք ոսկի. ոսկերէն։

Denier, դեկէր, ն. ուրուագիծ. յուրատառ կամ ժեստով. 2. գլանալ. մերժել. չտալ. խոտոր նիհիլ. 2. նուիրիլ. բերել նիհիլ. վերնիհիլ։

Dénigrement, դենիկրէմէն, ա. ապարամբ. գձձել. պիրկին ոտքը գձձել. դէր կերկրիլ. ոսկրալ ոսկրիլ։

Denigrer, դենիկրել, ն. ապարամբ գանուն ուրուք գձձել. պիրկին ոտքնը գոշնաք դէր կերկրիլ։

Dénombrement, դենոմպրէմէն, ա. աչքարհագիր. համար. թուելին. ասոյս։

Dénombrer, դենոմպրել, ն. թուել. համար առնել. ասոյսել։

Dénominateur, դենոմինատէօռ, ա. անուանիչ. յայտարար (կոտորից համապատասխան). գոյորեքեալ. գերազ։

Dénominatif, ive, դենոմինատիֆ, իվ, ած. անուանական. ած վերին։

Dénomination, դենոմինասիօն, էն. յոր անուն. անուանում. յորջորջումն. ած ըստ անուանի. բնութիւն։

Dénommer, դենոմէ, ն. անուանել. ած ըստ անմահ։

Dénoncer, դենոնսէ, ն. հռչակել. յայտ առնել. 2. պեկուցանել. ամբաստանել. 3. ծանուցանել զդատարանի իրաց ինչ. գատյորմամբ. դէյտ նիհիլ. (ֆիֆտ) ոչնչ. 2. գատ հարուցանել. 3. գնահատիլ պիտի. ըստ նիհիլ։

Dénonciateur, դենոնսիատէօռ, ա. ամբաստան. պեկուցիչ. վերաբեր. գանող։

Dénonciation, դենոնսիասիօն, էն. ապդարարութիւն. ազդեցուցութիւն. ծանուցումն. 2. ամբաստանութիւն. պեկուցումն. խոպեր. գատյորմ. 2. վերաբեր. գանդատ։

Dénotation, դենոթասիօն, էն. նշանակիչն. նիշան գծմ։

Dénoter, դենոթէ, ն. նշանակել. ցուցանել. նշանել. 2. յայտ առնել. նիշան գնել. դէյտ նիհիլ. 2. դէյտ նիհիլ։

Dénouement, ռ. Dénoûment.

Dénouer, դենուէ, ն. լուծանել. արձակել. 2. չղոյս. առոյգ գործել. 3. մեկնել. պարզել. վերացնել. 2. վերնիհիլ. 3. դէյտ նիհիլ։

— la langue, լուծանել պիզանս. տալ խօսել. վերնին ոչնչ. վերայնիհիլ։

Dénoûment, դենումմէն, ա. լուծումն (կենճառն ի թատերական խաղս). գրաւ. եզր. կնիք. վախճան. հանգոյն գերազ։

Denrée, դոռէ, էն. առուտուր. 2. աղխամաղխ. վաճառք. երկրէին. 2. ռըճա։

Denrées, էն յ. համարք. պաշար. ըմբըշ։

Dense, դոռ, ած. խիտ. թանձր. ըզէ. ընճը։

Densité, դոռիթէ, էն. խտութիւն. ըզէնճը։

Dent, դոռ, էն. առամն. 2. ժանիք, առամնանք գազանաց. 3. ժայռ. առր եւ անկիւնաւոր ծայր լերանց. ոռիչ. 3. ճանկերկերին ուշ դիշերուն. (ֆիլ) դիւլ. 3. ոլորք վի գերազիչ գոռ ընէլ։

Avoir une —, une — de lait contre qn., garder une — de lait à qn., ոխ ունել ընդ ումեք ի բաղձալ հետէ. պերճնին ըզգոռ ըզրկնէ օշխ։

Donner un coup de — à qn., չարախօսել զումեքէ. պիծեցուցանել զոք բանիւք. պերճնին գորչը գոռ պերճնէ. պերճնին պիտոյ օգտառ պեռչ ըզրկ ընդնիհիլ։

Être armé jusqu'aux dents, կուռ վառնալ լինել պինաւք. ընոր ոչնչ օշխ։

թիւն բարուց, հրահանգաց. զեղծումթիւն. զեղծարարութիւն. ֆիքսոս իւլ ոխլոթ. ինֆիքսոս. բռազիլեաբրւէսէ։

Démoraliser, ռէմորալիզէ, ը. զեղծուցանել. ապականել զբարս. քակել, եղծանել զհրահանգս. խոխել, երթևեռնըը պոչմոթ. ֆիքսոս երնէթ. բռազիլեաբրւէ երնէթ։

Démordre, ռէմորտր, ը. թողուլ զկամեցեալն. 2. կասել. գադարել. ըռըբրտէլնըը պոչմոթ. 3. ետև կերթալ։

Démotique, ռէմոթիք, ած. ամենից ժողովրդական. ճեմոթիք սոյլօն, ֆոբիեալէթ։

Démouvoir, ռէմուվուար, ը. կասեցուցանել. շրջել ի խորհրդոց. ետէր ռէմոթիբռչոթ. ճոյռբրմէ։

Démunir, ռէմունիր, ը. բառնալ զամրութիւն. մերկացուցանել ի մէմերից, ի պիտոյից. ճեպռանէյի, ֆոհիմմիը ուլըզ ուլըզ պրոթէմ. ըզեղլիմոթ։

Démurer, ռէմիւռէ, ը. քակել, բառնալ (զդուռն ամանաձեալ). (եօբլիլ դ ֆոբոյ...) ալմոթ։

Dénaire, ռինէռ, ած. տասնական. տասնաւորական. ծ ոյշ ֆոյթ։

Dénantir (se), սը ռինանթիռ, ե. թողուլ, հանել ի ձեռաց զգրաւն. րնհին պրոթմոթ, ետևն ըզեռոմոթ։

Dénationaliser, ռինասիոնալիզէ, ը. բառնալ զազգային նկարագիր. ի բաց հանել զբարուս ազգայնութեան. ֆըլլերնիչնի էռէօռ ֆըլլերնիլէթ հոֆֆըմը ալմոթ, էպռել երնոթ։

Dénatter, ռինաթէ, ը. քակել զհիւսուածն. անկանել. եօբլիլ ըզէռոմոթ. 2. ետև կերթալ։

Dénaturaliser, ռինաթիւռալիզէ, ը. հանել զբարուս բնիկն լինելոյ. էռերլիլէթ հոֆֆըմը ալմոթ։

Dénaturé, ée, ռինաթիւռէ, ած. փոխեալ զբնութիւնն մարդկէ ղէն. անբնական. ամարդի. անողորմ. հայվանա ռէմոթոթ. ինոռնիլնէրնէ։

Dénaturer, ռինաթիւռէ, ը. չրջել զբնութիւնն, զբնական գործս. եղծանել. 2. վատաւել, փոխանակել զինչ իւր. ինոռնիլնիւն ռէյէլնիրոթ. պոչմոթ. 2. ռլըլնը ռէլըլէնը սռմոթ, իրռէթ երնոթ։

Dendrite, տէնտրիթ, էթ. ծառաբար. պէր նէվ ֆըլ։

Dendrographe, տէնտրոգրաֆ, սբ. ծառագիր. որ ճառէ զծառոց. սըշիլոր իռէրլինի ֆիեէթֆ կոթ։

Dénégation, ռինեկասիոյ, էթ. ժխտելն. ուրացուցմունք. ինոթոբ։

Déni, ռինի, սբ. մերժումն. զլացումն. վերնիմ. նոբլիմ։

Déniaiser, ռենիէզէ, ը. խորագէտ առնել. 2. խաբել. ինօչնէռ— սրմոթ. ֆռոլըլնը ռէլըմոթ. 3. ալտոռնոթ։ Se —, ե. խորագէտ, զգուշ շապդին լինել. ինօչնա ալըմոթ։

Dénicher, ռինիչէ, ը. հանել ի բունոյ. 2. հանել. վարել. 3. գտանել, իմանալ զանկի բնակութեան ուրուք. իռռէտան ըշէռմոթ. 2. ըշֆռմոթ. ֆոյմոթ. 3. ալբրնոնէն ֆէֆռանըը պռոմոթ։

—, ը. թողուլ զբոյնն. 2. փախչիլ. սրտանալ. իռռէտան ըշէմոթ. 3. ֆռմոթ. ալկիչմոթ։

Dénicheur, ռենիչէօռ, սբ. որ հանէ զձագուցեան ի բունոյ. խախտիչ. ֆռոլըռը իռռէտան ըշէռան։

— de merles, այր ձագատար եւ շահագէտ. ալբրնոնօզ վր ըշէռրըը ալէլը կնոր։

Denier, ռընիէ, սբ. գնաման. 2. արծաթի. գանձ. 3. չահ. հատ. կոնար. 2. ռոչնէ. 3. ֆոյէ. կելէր։

— à Dieu, առհաւատչեայ. կեր-

ար. կես գործակի. պէտ նիվ Ե-ՐԼԼԻ-. 67 պէրհևհլի+ ֆոտոր (ւյոտոգ) Ե-ՐԼԼԻ-ե-.

Démission, պէ-մի-սիօ̀ն, էդ. թաղտըլըն. հրաժեշտ. պրոֆեսս. Ի-ՐԻՆ-. ևերի ևէ-իլ-իլ.

Démissionnaire, պէ-մի-սիօ-նէր, ար. հրաժարեալ. ևերի ևէ-իլ-իլ.

Démocrate, պէ-մո̀ք-ռատ, ար. ընկերհաշտական. ասկայապետական ար. հե-ո-ֆո-ֆիլ ավեմ Ի-ՐԻՆ-ե-.

Démocratie, պէ-մո̀ք-ռա-սի, էդ. ընկերհաշտութիւն. ասկայապետութիւն. հե-ո-ֆո-ֆիլ ավեմ.

Démocratique, պէ-մո̀ք-ռա-տիք, ած. ասկայապետական. ընկերհաշտական. հե-ո-ֆո-ֆիլ ավեմ պոյէ.

Démocratiquement, պէ-մո̀ք-ռա-տիք-ման, ի. ըստ օրինաց ընկերհաշտութեան. հե-ո-ֆո-ֆիլ ավ-ի Ի-ՐԻՐ-.

Démocratiser, պէ-մո̀ք-ռա-տի-զէ, ն. ածել յընկերհաշտութիւն. մուծանել ասկայապետութիւն. 2. վարել զօրէն ասկայապետաց. ցուցանել զանձն ասկայապետական. հե-ո-ֆո-ֆիլ ավ-ըն Ի-ՐԻ-ՆԷ Ի-ՐԻ-ՐԻ-. 2. հե-ո-ֆո-ֆիլ ավեմ Ի-ՐԻ-ՐԻ-Ե-ը օյմաք.

Démoiselle, պէմ-ուա-զէլ, էդ. օրիորդ. 2. չերեփակոճ. 3. թռչուն Հարթեվոյ զբարբնա յատակի. հառըմ. գոռոզ. 2. ուղիղ օշ նէզ ՈՒ-ԱՆ պէ-օ-ի-. 3. ֆուրգոն ի-օ-ի-Ե-.

Démolir, պէ-մո̀լ-իր, ն. քանդել. հարթյատակ առնել. խարտակել. Ի-ՐԻՆ-. Իւր ինչ Ի-ՐԻ-ՈՒ Ի-ՐԻ-. պօյմաք.

Démolition, պէ-մո̀լ-իսիօ̀ն, էդ. կործանումն. Ի-ՐԻՐ-. Ի-ՐԻՐ-.

Démolitions, էդ. յծ. ուբ-ռանք. բեկորք. փլանք. խո-ռոգ. Ի-ՐԻՐ-. ֆուրգոն.

Démon, պէ-մո̀ն, ար. դեւ. ոգի պիղծ. տգէ. Ե-ՐԻՆ. ճին.

Faire le —, ազմուկ յուզել. անհանգիստ առնել. ֆոխը-ռը Ի-ՐԻ-. ՈՒՐԻՐ-ը Ի-ՐԻ-.

Démonétiser, պէ-մո̀ն-էդ-իզէ, ն. իմուացանել զյարդ. զգին դրամոց. ափ-ի-ն պէ-ո-ը-ը Ի-ՈՒ-ի-.

Démoniaque, պէ-մո̀ն-իաք, ած. դիւահար. ոգեակիր. 2. մոլեգին. կատաղի. դիւագին. ճինլի. 2. ֆոտոգրաֆ-ը ՈՒՐ-ը Ի-ՈՒ-ի-.

Démonolâtrie, պէ-մո̀ն-ո-լա-տրի, էդ. գիւապաշտութիւն. Ե-ՐԻՆ-ա-ա ֆոխ-ֆ-.

Démonstrateur, պէ-մո̀ն-ռա-ռա-թէօ-, ար. ցուցիչ. ուսուցիչ. Ի-ո-ՐԻ-ՐԻ-.

Démonstratif, ive, պէ-մո̀ն-ռա-ռա-թիֆ, իվ, ած. ցուցիչ. ցուցական (ըստ Հարատարասացաց). Ի-ո-ՐԻ-ՐԻ-ի-ը-ՐՀՈՒ-.

Démonstration, պէ-մո̀ն-ռա-ռա-սիօ̀ն, էդ. պատճառ. հաստատութիւն. ընծայութիւն. Հանդէս. յայտնիանութիւն. ցուցիչ. ֆոտո-ր. պի-ՐՀՈՒ-. Ն-ԻՆ-.

Démonstrativement, պէ-մո̀ն-ռա-ռա-թիվ-ման, ի. յայտնիանութեամբ. վկայութեամբ. ֆոտո-ի Ի-ՐԻ-.

Démonter, պէ-մո̀ն-թէ, ն. յերկիր ընկենուլ. խլուացանել յերիւարէն. 2. քակել. 3. խառնակել. շփոթել. ի. Հանել ի կարպէն. յատակճանել. ուղղ պի-Ե-ՐԻ-ի-. ա-ՐԻ-ի-. Ի-ՐԻ-ի-. 3. պէ-ո-ի-. Ե-ո-ՐԻ-. 3. ֆուրգոն ի-ՐԻ-ի-. ի. ըն-ի-ոգ-ո-ՈՒ-ի Ե-ՐԻ-ի-.

Démontrable, պէ-մո̀ն-ռա-Ե-ԻԼ, ած. զոր մարի ե պատճառօք ցուցանել. ցուցանելի. ֆոտո-ի օ-ո-ՐԻ-.

Démontrer, պէ-մո̀ն-ռէ, ն. ցուցանել. յայտնիանել. 2. առաջի աչաց ցուցանել. ֆոտո-ի Ի-ՐԻ-. 2. Ի-ՐԻ-ՈՒ-ՈՒ-ի Ի-ո-ի-ՈՒ-ի ֆոյոգ Ի-ո-ՐԻ-ի-.

Démoralisation, պէ-մո-ռա-լի-զէ-սիօ̀ն, էդ. ապականու-

խրատ խօսել. զՀաճառակին ասել. 2. առել, չպահել զբանս իւր. 3. Թուլանալ, Հեռանալ յիւրոց սկզբանցն. մերկանալ զիւր նկարագիրն. 4. չրջել. եղծանել. վատթարանալ. 5. խախտել, փուռկել. ինդրել ինդրելն ուրիշէ. 2. Ուրանալ զհաւատս. 3. Ինքնին ընդունիլ զանարգանս. 4. Ուրանալ. 5. Ինքնին ուրիշէ. պղծել. պիղծ. 6. Ինքզինքն ոչնչացնել. լքել.

Démérite, ուրիշէ. ապիրատութիւն. անարժանութիւն. յանցանք. ինձ հակառակութիւն.

Déméríter, ուրիշէ. ապիրատութիւն, անարժանութիւն. յանցանել. անարժանանալ. արժանի պատուոյ գտանել. ինձ հակառակիլ ինձ.

Démesuré, ée, ուրիշ. անչափ. հսկայ.

Démesurément, ուրիշ. անչափ. անհնարին. կարի. հսկայապէս ինչ.

Démettre, ուրիշ. խախտել. 2. ընկճել. պատուոյն. ինքզինքն ընդունիլ. օչնչանալ. 2. ուրիշ. Se —, ն. խախտել (ոսկերաց). 2. Հրաժարիլ (պաշտօն) ինքզինքն ընդունիլ, օչնչանալ. 2. ինքզինքն ուրիշէ. պղծել. ինքնին ինձ.

Démeublement, ուրիշ. զՀարկածն. զկարասի ասեն. եւ պօլիչիմ.

Démeubler, ուրիշ. Հանել, բառնալ զկարասի ասեն. եւ պօլիչիմ.

Demeurant, ante, ուրիշ. մնացեալ. ինչ. ած. որ բնակիլ. բնակեալ. տուին. օճառական.

Au —, բայց առակին. Հանդերձ այնու. լուին. պատճառն գործի նայիր.

Demeure, ուրիշ. իր. բնակութիւն. կայանք. 2. յապաղումն. 3. Հաստատութիւն. տեւականութիւն. պահան. տալին ոլշոք ինչ. 2. ինձինքիդ. 3. գանվելիք. պայման.

À —, ՀաստատուՀ. Être en —, Հալ պարտապան. անցանել ժամագրութեան. պօրչա ուշ. ինձ ինքն ինչպէս.

Demeurer, ուրիշ. ն. բնակել. 2. լինել. կալ ՀալՀ. դիպիլ. 3. յապաղել. աՀնադանել. 4. ՀետանալՀ. 5. ՀալՀ. յաւելու. առին ուշ. 2. գալ. պատճառ. 3. ինձինքիդ. 4. ինձ. 5. արձիլ. արձիլն գալ.

En — là, կալ ՀալՀ անդէն. ոչ խաղալ յառաջ կոյս. ծիս գալ. ինքզին վերանալ. — d'accord, Համաձայնիլ. գալ ինձ ուշ. առ.

— en reste, ՀալՀ պարտապան. յապաղել. ինձանալ. ոչ ինձ գալ. պօրչա գալ. ինձ ինքզին ինձ գալ.

— interdit, չկամիլ. ՀալՀ պատասխանել. Հաստատել կամ վերանալ բանից ի բերանոյ ուրուք. ինձինքն չընդունիլ. պղծել. ինձ գալ.

Demi, le, ուրիշ. ած. կէս. պատառ. ինձ.

En diable et —, անչափ. կարի յոյժ. ինձ. պօրչ. պղծել.

À —, ն. կիսով չափ. կէս ինձ. ինձ պատառ.

Demi-cercle, ուրիշ. կէս շրջանակ. կիսաձեւ. ինձ ինքզին.

Demi-dieu, ուրիշ. կիսաստիճ. ուր. կիսաստիճ. ինձ ինչ.

Demie, ուրիշ. իր. կիսաժամ. կէս ժամ. ինձ ժամ.

Demi-lune, ուրիշ. իր. պատնէշ մհկհանէ. կամարանձեւ. պատուար. ինձ ոչ ինձ.

Demi-setier, ուրիշ.

Demarche, գործողություն, ընթացք. քայլվածք. գնացք. ընթացք. երթևեկ. հարկադրանք։

Démarier, գործողություն, ն. երկնանալ զատումն ամուսնության. ազատել զամուսնացնել։

Démarquer, գործողություն, ն. հանել զնշանն. նկատը ընդօրինակել։

Démarrer, գործողություն, ն. լուծանել զպարանն. արձակել. հոլովը ընծայել. ընծայել։
— , ն. առաջանալ պարզվել. անկանել նաւուս. 2. շարժիլ. գնալ. ինքն ճանապարհ. 3. ընդհարիլ։

Démasquer, գործողություն, ն. ի բաց առնուլ դիմակն. 2. յայտնել. հանել լուրջառն. առաքինը ինձանձին ընդհարման. 3. այն ինչ. ուրիշայս ընդհարման։

Démâter, գործողություն, ն. բառնալ, խորտակել զկայմն նաւուս. ինչինչ պէտքերնէ զրկել ճանապարհի, զրկել։

Démêlé, գործողություն, ար. կռիւ. կռիւ. նկատ. ճանճ։

Démêler, գործողություն, ն. զատանել. 2. պարզել. անկին գործել. 3. հակառակել. կռել. 4. ընտրել. խմանալ. այնմէ. 5. այն ինչ ինձ. 3. ճարտը ճօմէ. ընկերանալ. 4. ուրիշը. ինձ ճարտ ինձ։
Se —, ն. պարզել. բառնալ. ի վեր հլանալ. 2. զերծանալ. ծածկել զանձն. անընդմէ. ուրիշայս ընդհարման. 2. խոչոյը անյայտ. ինչպէս ճանապարհ ընդհարման։

Démêloir, գործողություն, ար. առնուր անօար ատամնաւոր (ի պարզել զխառնակութիւնս հերացը). (առնէն ճարտարապետը ընդհարման ուր ինչ) անյարիկ պէտքն ընդհարման։

Démembrement, գործողություն, ար. բաժանումն ի մասունս. յօշատած. ուրիշը. ճարտարապետ. ուրիշը։

Démembrer, գործողություն, ն. անդամ անդամ յօշել. պատառ պատառ. կտորել. 2. բաժանել ի միջ խարանց. 3. բաժանել. ի մասունս հատանել. պալարը ինձանձին. ճարտարապետ. 2. ինչինչ ուրիշ. 3. ինձանձին։

Déménagement, գործողություն, ար. շարժումն. տեղափոխութիւն. ինչ. ընդհարման։

Déménager, գործողություն, ն. ի բաց տանել, այլուր փոխել (գիտարան). (ինչայլ) ընդհարման, առյրը ինչրիս ինձանձին։
—, ն. փոխել զբնակութիւն. միկնել ի տանէ. շուտ. ինձանձին ընդհարման. ինչինչ։
Sa raison, Sa tête déménage, գառնայ ես լինի (ծերն) տգայտանիս. տգայտանայ. (ինչինչ) ընդհարման ինչ ինչ. ընդհարման։

Démence, գործողություն, ինչ. անմտութիւն. յիմարութիւն. գիտնական։

Démener (se), ար գործողություն, ն. շարժել. յուզել. ծփել. առնանման. ընդհարման։

Démenti, գործողություն, ար. յանդիմանութիւն առութիւն. 2. չարչարութիւն. առնուն. խոլան ընդհարման. 2. գոլը ընդհարման. գիտնական. 3. ինձինչ ինձինչ. գառել ինձինչ. 4. (գոյնանիկ) խոչընդոտ ընդհարման. (ընդհարման) ինչպէս ինձինչ։
Se —, ն. հակառակ անձինն

Démentir, գործողություն, ն. յանդիմանել զառութիւնն. առնուն առնել. ի առնուն հանել. 2. հակառակել. երգնանել. ընդդէմ երթալ. չհիացնել. 3. մխել. միրճել. 4. չգործել ընդ. մնառանալ, միրճանալ (գիտ գործն). խոլան ընդհարման. 2. գոլը ճօմէ. գոլը ընդհարման. առյրը. 3. ինձինչ ինձինչ. գառել ինձինչ. 4. (գոյնանիկ) խոչընդոտ ընդհարման. (ընդհարման) ինչպէս ինձինչ։
Se —, ն. հակառակ անձինն

Déloger, ակսլբէ, ը. փոխել զբնակուխիւնն. ելանել ի տեղւոջէն. յուել. փճռալըը-նը ակսլբէ. ւկօշ եմիւ։
—, ն. փախստական առնել. հալածել. հանել ի տեղւոջէն. փօլլոմբ. պրոխ։
Déloyal, ale, ակլօայալ, ած. նենգաւոր. խոյնի։
Déloyalement, ակլօայալըմ, ա. նենգուխեամբ. խոյնիլըզլը։
Déloyauté, ակլօայօփ, էթ. անհաւատարմուխիւն. գաւաճան նենգուխիւն. խոյնիլըթ։
Déluge, ակլէ՛ժ, ար. ջրհեղեղ. 2. հեղեղ. յորդուխիւն. ասս խոթէ՛նը. 2. ակլ. պօլլօթ։
Passons au —, կարճառօտս հասցուք. ի բուն խակ ի գործն անցցուք. էբասս ակսկսլիմ. պօլ մօգակէյ ւկէլէլիմ։
Délustrer, ակլէ՛սթրէ, ն. բասռնալ. հանել գփայլիւնն. էռուլըէլըզլըը. ցիլօ՛ըը լըէթարմէ։
Déluter, ակլէ՛թէ, ն. ի բաց հանել գկաւն կամ գձեւի (ամօթոց). լէօէլ՛նէ՛ լըէթարմէ։
Démagogie, ակմաղօյի, էթ. ամպհամարուխիւն. խալիբ պօլլո՛ը խէթլըլըէթ պշդպալըէթ եմիւ. էբասսէ՛ըի նաս։
Démagogique, ակմաղօյիք, ած. ամպհամարական. էբասակմիի նասս գխիճ լըէթ։
Démagogue, ակմա՛ղ, ար. ամպհամար. պշդպ պօլը. գայի պի նաս։
Démaigrir, ակմէյնէ՛ր, ն. նրբագործի, սրագործի գործել. նրբել. լնցնէլիմէ։
—, ը. գիրանալ. առուսարանալ. էօ՛ռիւ ւկէլմէ. խբսլըզլը ւկէլմէ։
Démailloter, ակմայլօթէ՛, ն. հանել. ի բանձարբոց. գնանգաթկան լըէթարմէ։
Demain, ըգմէյն. ար. վաղիւ. ար վաղուի. խոյնը. խոյնըն գ ւկաս։
—, ած. վաղիւ. խոյնի։
Aujourd'hui pour —, յամենայն առաւր. յամենայն խակ վայրկենի. պէօյնէ՛նէկ պաշլայըղ հէր ւկաս. հէր նաթէյնէ։
Après —, ի միւսում առաւր. ետրը պէյնէ. ի պէր ւկաս։
Démancher, ակմանլէ՛, ն. հանել. զմէզիկան. զգուշն. սաթէրը լըէթարմէ։
Se —, յ. ելանել. մէզիկի. 2. լուծանել. քակել. սաթը լըէթմէ. 2. ւկօչլըմէ։ պռպլարմէ։
Demande, ըգմանէ՛, էթ. խնդիր. խնդրուած. 2. հարցուած. 3. գաւտախազուխիւն. ամբաստանուխիւն. գէ՛լէթ. խրնկմ. մանլօ՛ղ. 2. գէ՛ռլ. 3. պռվա ալլա։
Belle —, գէղեցիկ հարցուած. առանց խակ երկմտուխեան. ամա ապռուշ. լէ՛ռզմէ՛ի վրր։
Demander, ըգմանէ՛, ն. խնդրել. 2. հարցանել. 3. պահանջել. գէլէ՛թէ. 3. ապռվէ՛թ. 3. խոյնի նմմէ։
Demanderesse, ըգմանէ՛ըէ՛, էթ. կին դաւտախազ. պռվէ՛ը էռրը։
Demandeur, euse, ըգմանէ՛թօռ, էօզ, ար. եւ էթ. խնդրօղ. մուրացիկ. 2. գաւտախազ. խրնկէ՛ն. գէլէ՛նէկ. 2. պռվէ՛ը։
Démangeaison, ակմանլէ՛ղի, էթ. մնռմնջուն. 3. անձուկ. կէ՛ճի. 2. ապռը։
Demanger, ակմանլէ՛, ն. կծել. մնռմնջել. կէ՛ճէլմէ։
Démantèlement, ակմանթէլէ՛լըմ, ար. աւեր. քանդուած. էբէ՛ըմ. խռռուն։
Démanteler, ակմանթէլէ՛, ն. քանդել. կործանել գպատրիսպա. հէռռը էբէ՛մէ։
Démantibuler, ակմանթըպիւլէ՛, ն. ջախջախել. խռռուկել գծնօտս. լէնկ-լէնկ պռվ ըմէ՛մէ։
Démarcation, ակմառքասիօ՛ն, էթ. Ligne de —, գիծ սահմանի. սահման. հասռռը էզզռլըը։

խոհեմ. 2. ինքնըս. լսիկ. 3. նազելի. 4. ըստիկ. նազելի. 5. սիրելի. սրտ ուրախացնող. 6. ինտ. հաճոյական. 7. գնահատող. 8. կիսկին. կիսկին. նիհար։

Délicatement, շնչին-պրճնի, ած. փափկութեամբ. գրգռութեամբ. ազնուութեամբ. խնայելով. նազելի-նազելի. կիսկին-կիսկին. խորհրդաբար։

Délicater, շնչին-պրել, ն. կարի մեծ գրգիռ եւ գգուանք ցոյց նազելի պահել։

Délicatesse, շնչին-պրութիւն, իգ. նրբութիւն. անսրտութիւն. 2. խնամք. զգուշութիւն. հարտարութիւն. 3. անուշահամ քաղցրութիւն. համեղութիւն. 4. տկարութիւն. 5. փափկութիւն. մեղկութիւն. գրգռանք. խռնչիլ։ 2. շրջեցուն. հարիճեր. հիւանդ. 3. կիսկին. շատ. 4. ջրիջիլ։ 5. նազելի։

Délice, շնչիս, ար. հեշտասնանութիւն. վայելք. ինձս։

Délices, իգ. յ. զբօսանք. բերկրութիւնք. գրգռանք. փափկութիւն. ինձս. կիսկին։

Délicieusement, շնչիսիցնչմն, ած. զբօսանօք. զուարճութեամբ. փափկութեամբ. կիսկին — ինձս կիս։

Délicieux, euse, շնչիս-իչ, ուզ, ած. անուշահամ. հեշտասական. քաղցր. ինձս կիս։

Délicoter, շնչիսօտել, ն. ի բաց հանել զերբասանական. խոհարար կերակուր։

Se —, յ. ի բաց թօթափել կամ հանել ինչ զպատուհաս իւր. ան ինքն խոհարարել կերակուր։

Délié, ée, շնչիկ, ած. նուրբ. բարակ. 2. կորովամիտ. ճարտար. խնճ. 3. քիթոսկիկ. վկիրկ։

Délier, շնչիկ, ն. լուծանել. քակել. արձակել. կիսկին. ազատ կիսկ։

Délimitation, շնչիմ-փոխոյն, իգ. սահմանագրութիւն. սահման. հատագծ. կոմս. նահանգ։

Délimiter, շնչիմ-փել, ն. սահմանս գնել. հատագծով շնչիկ կիսկ։

Délinéation, շնչիմ-կիսոյն, իգ. սուռագրագիր. ծրագիր. ըստ։

Délinquant, շնչիմ-պոյ, ար. յանցաւոր. պատասպարտ. ոսոչ։

Délinquer, շնչիմ-պել, ն. յանցանել. ի գործ կոմ կիսկ։

Délinquescent, cente, շնչիմ-պոյ, ած. քայքայելի. լուծանելի. նիհարկիս գոյանալով։

Délire, շնչիս, ար. գասանգութիւն. բանգագուշանք. դանգալանք. ոչգիչ։ հիւանդ։

Délirer, շնչիս, ն. գասանգել. գանգալել. բանգագուշել. շնչիրել. ոչգիչ։

Délit, շնչի, ար. յանցանք. գողագործ։

Le corps du կամ de —, նիւթ, մարմին, գոյութիւն յանցանացդ. գողագործին մարմին, վիճակ։

En flagrant —, անգիտն ի գործելիս գյանցանս. գողագործը իւրեանց վրայ։

Délivrance, շնչիվ-ոյն, իգ. ազատութիւն. փրկին. 2. ծնունդ. 3. տուչութիւն. յանձնարարութիւն. խորհուրդ. 2. ծնունդ. 3. վերջ. ինչ կիսկ։

Délivre, շնչիվ, ար. ոտն, քոդ նորածին մանկանց. ձիլիկ։

Délivrer, շնչիվ, ն. ազատել։ 2. տալ. յանձն առնել։ 3. ծնուցանել. խորհրդաբար։ 2. վերջ։ 3. խոհ կիսկ։

Délogement, շնչոյմ, ար. բնակափոխութիւն. տեղափոխութիւն. տուն. երթ. կիսկն ընթաց. երէկ շնչիկ ինչ. խոչ. ինչ։

լայծ. խազաց գործել. մանել. ըստխոտ. ««« էնկոտ եղեւ, երբեմն. խոտորնիկ։

Deleatur, տե՛ս ջնջել, ար. ջնջումդ. նշան ջնջելոյ կամ ի բաց հանելոյ գիծը ինչ. տե՛ս ընդունել խոչընդոտան տեւողը ընդհատել նշան։

Delectable, տե՛ս քերկրական. հեշտական. կամակ. ախորժելի. խօլ. նեղիս։

Délectation, տե՛ս ախորժ, նե. հեշտութիւն. քերկրութիւն. ախորհուրդ. խնդութիւն։

Délecter, տե՛ս ն. քերկրեցուցանել. զուարճացուցանել. ախորժ տալ. խնդացուցանել։

Se —, յ. հաճել. զուարճանալ. խօլանալ. հաճոյանալ. փափաքիլ. ախորժել։

Délégation, տե՛ս ութիւն, նե. կարգելն ի պաշտօն ինչ. կացուցանելն փոխանորդ. գործակալութիւն. հրեշտակութիւն. 2. նշանակագիր. վճռել երկու. ազատութիւն. տեղահրեխէն։ 2. հաճոյ ախորժել։

Délégatoire, տե՛ս ութեան, ած. Lettre —, թուղթ ընծայութեան. ազատութիւն տալու։

Délégué, տե՛ս ի, ար. թեքակալ. գործակալ. վերակացու. պատգամաւոր. փոխանորդ. վճռել. տեղապահ։

Déléguer, տե՛ս ն. կարգել ի գործ ինչ. յանձն առնել զպաշտօն ինչ. առաքել պատգամաւոր. կացուցանել փոխանորդ. գործակալ. 2. տեղապահ. վճռել. տեղապահ երկու. 2. հաճոյ ախորժ, խօլանալ երկու։

Délestage, տե՛ս ածք. հանելն զկապիճս նաւու. ի՛ւր ածքն ընդունելութիւն։

Délester, տե՛ս ն. հանել, թափել զկապիճս նաւու. ի՛ւրմէ ածքն ընդունիլ։

Délesteur, տե՛ս ող, ար. կապճահան. որ թափէ զկապիճս նաւու. ի՛ւրմէ ածքն ընդունող։

Déletère, տե՛ս ական, ած. վնասակար. մահաբեր. ժանտ. կարեր. աղտուած. խոխոջել. վհատիլ։

Délibérant, ante, տե՛ս ող, ուղ, ած. քննիչ. խորհրդակալ. խնդիրն երեսն առնող։

Délibératif, ive, տե՛ս ական, իւ, ած. խրատատուական. բառիսխական. 2. (բանէ) ընտրութեան, որոշիչ. իւրմէ. 3. խորհ երբեմն. խնդիրատու։

Délibération, տե՛ս ութիւն, նե. խորհուրդ. քննութիւն. 2. վճիռ. ահմանն. հաստատուն. գալ երբ. 3. խորհ. հնարք։

Délibéré, տե՛ս ող, ար. գաղտնի խորհուրդ. 3. վճիռ. գտատատան. ինչէ գալ երբ. 2. ութիւն. ձեռնհաս։

Délibéré, ée, տե՛ս ի, ած. կազմ. ազատ. համարձակ. 2. ահմանեալ. հաստատեալ. ճարտարիւն. տե՛ս ի. 2. խոհ երբ։

De propos —, խորհրդով. մտածութեամբ։

Délibérément, տե՛ս ի, ած. հաստատուն միտք. արութեամբ. համարձակ. ի՛ւր ինքն իւր. ճարտարիւն իւր. ի՛ւրմէ։

Délibérer, տե՛ս ի, ն. քննել. խորհել. խորհրդակից լինել. 2. ահմանել. որոշել. խնդիրն, գալ երբ տե՛ս. 2. խոհ երբ. 3. խորհ. հնարք։

Délicat, ate, տե՛ս ի, ած. նուրբ. կակուղ. 2. քաղցր. 3. փափուկ. դիւրգ. քնքուշ. 4. ամնիս. չքնաղ. 5. երկիւղած. խղճող. 6. դժուարին. վտանգագործ. 7. ակար. 8. անուշահամ. կամակ. ախոյ.

կանխաս. յառաջագոյն. 2. ապաժէն. արգելն. 3. ապաւքէն. ուռչիմ. նվիրեալին. 2. հեռու. չկիսիլ. 3. վճռել։

Déjection, տէյէքսիօն, իգ. ապականութիւն. 2. ապականութիւն. 3. ապատուհան. կղկղանք. ջրիկ գոլորշիս. 2. փոքրագոյն։

Déjeter (se), ը տէյէջթէ. յ. կորանալ. ծռիլ. երեսիլ։

Déjeune, տէյէօնէ, ար.

Déjeuner, յնախաճաշ. ճաշառաւօտուս. ջահվէ՝ ուիբ։

C'est un — de soleil, կարի դիւրաս գտնուած (այդ կերպաս). (ս ջահվէ) ըմբոշխնել սիրտ. ըմբոշխնել օրըր։

Déjeuner, տէյէօնէ, ն. ուտել նախաճաշ. ջահվէ՝ ուիբ ընել։

Déjoindre, տէյօ՛ենտր, ն. յօդակապոտ քանտել. զատուդրանել. շաճանել. սրբոտ։

Se —, յ. անկտուել. սրբոտիլ։

Déjouer, տէյուէ, ն. մրմրցուցանել. ի դերեւս հանել. ոչնչ ընել։

Déjuc, տէյիս, ար. ժամանակ զարմիկոյ ծնողաց. ջուրբն ոչխարաց վերին։

Déjucher, տէյի՛ւշէ, ն. ելանել. հատուց արտաքս ի վանդակէ. տիրապետէն ընկճել։ —, ն. վանել, խափանել. ի ջուցանել ի բարձր տեղւոջէ. ինքզինքն երբեմն ետքերէ. ընկճել։ [ուն։

Delà, տէլա, գ. անտի. ետ. —, նե. յայն կողս. անդր. էօրի. տուբը։

Délabrement, տէլապրմա՛ն, ար. անկումն. կործանումն. 2. վատթարութիւն. չուտանութիւն. խորտ. 2. տիպէլիէ։

Délabrer, տէլապրէ, ն. պատառել. 2. ի կոր կործանել. վատթարացուցանել. 3. կործանել. աւերել. երեսիլ. 2. պոչիլ. տէրտոտ երեսիլ. 3. երեսիլ. խորտ երեսիլ։

Délacer, տէլասէ, ն. քակել. գժապատէնին. ֆայրանը պետրէ։

Délai, տէլէ, ար. յապաղումն. յամանդր. ինձիւնիւրէ. ինձիւնիւր։

Délaissement, տէլէսմա՛ն, ար. անօգնականութիւն. 2. լքումն. խորտ՝ըլլալ. 2. ատրճա. ինձ։

Délaisser, տէլէսէ, ն. լքանել. թողուլ անօգնական. ինձ։ ինձիւ խորտ՝ըլլալ ատրճալ։

Délarder, տէլարտէ, ն. բիծացուցանել զսուր եզերս. սուշիլ բոլորակի. տէլրէնիւրէ խաչրլրիմ։

Délassement, տէլասմա՛ն, ար. հանգիստ. սփոփանք. խօրհանութիւն սիրտ. բահալամ. ֆէբահլանմ։

Délasser, տէլասէ, ն. հանգուցանել. սիմափեցուցանել. սփոփել. խօրհանութիւն։ բահալ ընել։

Se —, յ. հանգչիլ. բահալանմալ։

Délateur, trice, տէլատէօր, ատրիս, ար. եւ իգ. քսակ. փսաքուս. առնականմա. զամշա. ինձիւ խաղեցի։

Délation, տէլասիօն, իգ. քսակութիւն. քսիր. զամշալութ. ինձիւ խաղեր։

Délatter, տէլատէ, ն. ի քաց քաշանալ. զատանակս յարկին. ընկնելն ի ներքուստ ընկնելու։

Délavé, ée, տէլաւէ, ած. ակար. գունատանալ. (ի յամառ ջրոյ). (ջրե ըլանմաքան) ասլըրալ. ընկնիլն ուիբը։

Pierre délavée, քար կամ ակն պատատական ակար գունով. ծիրանի. ընկնիլ ած ինձիւնիւր։

Délayement, տէլէյմա՛ն, ար. լուծանելն ի ջուր. թուրմ. ած ինձիւնիւր ընելը, խառնելմա։

Délayer, տէլէյէ, ն. լուծանել. թրմել. թրջել ի ջուր.

սրել. ներքել. 3. ստուերա-գրել. վարկաբարաձի նկարել. ն. պարզել. մեկնել. ի բաց հա-նել. զեղծարարագրն մատնուն. վերկացնել. խոնհել. տե-սիլ-ել-ել. 2. պնդիլ-ել. յուզել-ել-ել. 3. ներ-ելել-ել-ել. ն. ծո-ղոբիչը. ստիճ. ծեղերել-ել։

Déguenillé, ée, տեղեկ-ել, ած. պատառատուն, քաքաճել հանդերձեալ. կոշտոտ երբ-ել-ել. ներ-ել- գալ երեսի։

Déguerpir, տեղեր-ել, ն. թողուլ, լքանել զգեստան-գուլեան. փչոսը գրաճիճ։ —, ն. ելանել ի տեղւոջէն կիրկիսղէ կամ ի տախելոյ. երբուի գրաճող ելճիճ ներօտ ելճիճ։

Déguerpissement, տեղեր-ել-ել, ար. թողուլն (զգես-տանգուլեան). (գրոսը) գրաճ։

Dégueuler, տեղեղել. ն. փսխել. ծոռճել։

Déguignonner, տեղիգնոնել, ն. զեղծուցանել ի թշուառ-ուլեան, յանձկուլեան. յայղոել. ուճիշտ ծոռ-ել-ճիճ. ելչել բոռ լերկել։

Déguisement, տեղելճիճ, ար. այլակերպ. 2. կեղ-ծաւորուլեան. ներոել. ռռռ-երել. 2. փոր-ել-ել։

Déguiser, տեղելել, ն. այլակերպել. 2. կերպարանել. 3. ծածկել (զոխս իւր). ներ-տել. երել. 2. զերել-ել-ել. 3. (ի-ել-ը) զեղել երել-ել, երոելել։

Se —, յ. ծպտել. յանձա-նօթս լինել. ներոել օլճիճ։

Dégustation, տեղել-ել-ել։ ճաշակ. լեճիճ։

Déguster, տեղել-ել, ն. ճաշակել. փորձս պոճիճ։

Déhâler, տեղ-լել, ն. ն. ապիտակ գործել զմոլեա աեւ-ացեալս յարեգականէ. կե-նեղերեն ակ-ել-նել տեղել-լերէ զեյ-ել-ել-ճիճ։

Déhanché, ée, տեղ-ել-ել, ած. զոր բարձր խորտակեալ կամ խախտեալ իցեն. միջա-լեկ. բարձաթեկ. 3. նրբա-բարձ. 3. ակարան. կճա-ձնկոլք. գողդոլոտ. ել-ել-ռռ-ել, ելբել. 2. լեկ ել-լել. 3. ել-ել-ել. այել ել-ել-ել-ել. ռռլել-ել։

Déharnacher, տեղռռ-ել, ն. ի բաց բառնալ զկապմանս գրաստու. ոլոճ ել-ել-ել ռ-լել ել-ել։

Déhonté, ée, տեղեղել. ած. լերբ. անամօթ. ռռռ-բել-ել. ռ-ել-ռռել։

Dehors, ջհօռ, ած. ար-տաքս. արտաքոյ. տեղ-լրբ. գել-ել։

Être en —, զսիրան ի բե-րանի ունել. ոզլել ուլել, ելել տեղեղ-ել օլճիճ։

—, ար. արտաքին կողմն. ար-տաքինն. գել-ել-ի ել-ել-ել։

Délicide, տեղ-ել, ար. ռռ-տուռածասպանուլեան. 2. ռռտուռածասպան. ել-ել ել-լեճ. 3. ել-ել ել-լեճ։

Déification, տեղելել-ել-ել, ել. ռռտուռածարարուլեան. ռռտուռածացուցանելն. ուլ-լեճ, գել-ել ռլբ-ռռ-ել ելռճ։

Déifier, տեղելել, ն. ռռ-տուռածացուցանել. ուլլեճ ռլբ-ռ-ել ելռ-ել-ել։

Déisme, տեղելճ, ար. ազանգ Աստուռածանց. Ելլեճը գլխ-ռ-ել-ել-ռռ-ել-ել ելռլբ գեր ելչել ել-ռճ-ռ-ել-ել-ել գելչեճ։

Déiste, տեղել-ել, ած. Աս-տուռածեան. ազանգաւոր որ հաւատայ միայն ի գոյութիւն Աստուծոյ եւ այլ ինչ ոչ ընդունի. Ելլեճը գլխ-ռ-ել-ռ-ել-ել-ել-ել ելռլբ գեր ելչել ել-ռճ-ռ-ել-ել։

Déité, տեղելել, ել. ռռ-տուռածութիւն. ռռտուռած. գլիք. ռռտուռածուհի. ուլեճ-լեճ. ելեճ. ելեճ։

Déjà, տեղռ, ած. վազ. իսկ.

արկանել յասահիճանէ. 2. աւեր. ապականութիւն. 3. անարգութիւն. գձմութիւն. 4. ակարութիւն, նուազութիւն աստիճանաւ. ընթերթիւ կնոջէ. ալ երիտ. 2. էջէմ. խոտ. 3. ալաթէլէթ. 4. դերեզման երեսին եւսլիմ։

Dégrader, դեյ—ատ, ն. հանել ի պատուոյ. ընկենուլ յաստիճանէ, ի կարգէ. 2. անարգել. արհամարհ գործել. 3. աւերել. ապականել. ընթերթիւ ալաթ ալշէ. 2. ալշիմէ. 3. էջէմէ։

Dégrafer, դեյ—ֆէ, ն. ի բաց հանել զկարթ (հանգեցին). արձակել ի կարթէ. (նաւազը) ֆէթէլ—ալլահ ալֆէսմէ։

— une muraille, կործանել զպարիսպ. դեղալ էջէմէ։

Dégraissage, } սր. մաքրութիւն, ձարպոյ, յաղտէ. մաքրութիւն. (էրկնէ) խուզիք. դերկնի ընծղկէմէ, խոյճա։

Dégraisser, դեյ—ե—ա. ն. հանել զճարպն. 2. մաքրել. զաղտն, զբիծն ի բաց պարզել. 3. զերծուլ, բաժանել մանն ինչ յանիրաւ ստացուածոց ուրուք. խուզիլ—ալ մէ, էջէմ—ալ. 2. ընդղկէմէ. լաւ էջէմ—ալ. 3. հրամ—ալ ալը էսյիզ ալմէ։

— le vin, բաժանել գյաւութիւն, զմանձրութիւն գինւոյ. լէքտրալ ֆէնալէզլիզը, ֆնիզլէզլիզը ալ—ալէմէ։

Dégraisseur, դեյ—ե—ը, սբ. կերտահան. մաքրիչ ստրատոյ. լէ—ճի։

Dégrappiner, դեյ—ըփփինէ, ն. ձգել, զերծուցանել ճանկիս զնաւն ի միոյ սառամանեաց. գ—ալլը իլինէք ֆալն ինդիլ ալնէկլէրէ ֆ—ըրմամէ։

Dégraveler, դեյ—ավլէ, ն. մաքրել ի մանրախճէ զնաւազովակն. ալ—ալը ընէդլէ—ալ. —ֆ—ի ֆ—ալլէրէլէ—ալ։

Dégravoiement, դեյ—ավուազմանէ, սբ. փորելն, խոռելն ջրոյ գյատակս օրմաց. — դեյ—ըրլէն ալ—ընէլը այ—ալ, ալ—ֆ—ալլէրլէմ։

Dégravoyer, դեյ—ավ—այ, ն. փորել, խորել ջրոյ գյատակս օրմաց. — դեյ—ըրլէն ալ—ընէլը այ—ալ, ալ—ֆ—ալլէրլէմ։

Degre, դէյ—ր, սբ. որոշք աստիճանաց. աստիճան. 2. աստիճան. 3. աստիճան. 4. աստիճան. կարգ. պատիւ. ներ—ալ—ան այ—ալը. 2. ներ—ալ—ան. 3. դերեզման. 4. ընթերթ. էսյիզ։

Dégréer, դեյ—էր, ն. բանալ զկապմանկերտս նաւու. լէ—ինէն ֆ—ըրլէնը ֆ—ալ—ըմամէ։

Dégrever, դեյ—էվէ, ն. թեթեւցուցանել (զհարկն). (վերնէն) ֆ—էֆֆէֆէմէ։

Dégringolade, դեյ—էնկիոլաթ, իջ. ատանուլն, իջանելն չտապաւ. ալ—ալ—ալմ ալ, ֆէլէմէլի ալնամէ։

Dégringoler, դեյ—էնկիոլէ, ն. ատանուլ ընդ որոշս ատիգղոցն. իջանել, էլանել չտապաւ. 2. գահավիժ, գլորանիլ. վերթլէնէն ալ—ընամէ. —ալ—ալ—ալմ ալ, էլէմէ. 2. ֆէ—էլ ֆէ—էլ ալ—ալէմէ։

Dégriser, դեյ—էզէ, ն. սթափեցուցանել ի գինւոյ. 2. փարատել զպատրանս. ի գերեւ հանել զյոյս. զգաստացուցանել. սերթօլ—ալ—ան. լէ—էմէ։ — այ—ֆ. 2. լէօ—էնէ—ալ—ֆ. ֆ—ալ—էնէն ալ—ընէլը էլէմ—ալ. —ալէլը գ—ալէնէ։

Dégrossage, դեյ—օ—ա—ֆ, սբ. նրբելն. մանրելն. ֆնէլէմէ. —ֆ—ալ—ըմ։

Dégrossir, դեյ—օ—ա, ն. աւաչէլ. կտիլ. հարթել. 2.

Se —, ի. թափիլ գանձն, պրծանիլ ի սոսրնձապատ ծուղակէ. Խոյս տալ ի վտանգէ։

Se — les mains, լուանալ զձեռս մաղձալը. Ըլլի ձեռքս ի վերինն կայծառնի։

Déglutition, տե՛ղ-գլուխ, ն. կլանելը. Խոշոր։

Dégobiller, տե՛ղ-ղեղել, ն. փսխել. Փսխում։

Dégobillis, տե՛ղ-ղեղէ, ած. փսխած. Փսխոտիկ։

Dégoiser, տե՛ղ-ղալ, ն. ճճուլել. Ճռուողել. Խօսիլ։ — , ն. շատախօսել. 2. ասել զոր պարտ էր լռել. ի վեր հանել գաղտնեաց. Լզի տե՛ղ-ղիլ։ 3. հեր չեչի տե՛ղ-ղիլ, իբրա՛ս կրնիլ։

Dégonfler, տե՛ղ-ֆել, ն. զնաւուցանել. ի՛ջուցանել զպատուհ. Փոդրիլ։

Dégorgement, տե՛ղ-ջնում, ա՛ր. յորդումն. զեղում. Ծուխ։

Dégorgeoir, տե՛ղ-ջուա, ա՛ր. ծեր երկաթի առ ի մաքրել զձակ պատերազմական ամօթ ոչ. Հերիւն. Փակ տե՛ղ-ջիչին ծերմակ տե՛ղ ծեր։

Dégorger, տե՛ղ-ջել, ն. լուանալ զանց. 2. ողողել, թափել, լուանալ (զմսաբա, զբուրդ). Փոխանակ — խոշոռաս, ոչ-գաս ծերմակ։ 3. ըլլիմանք. Խոյսանք։ — , ն. լուանալ անցից. ՈՒրտ տալ։

Se —, ի. լուանալ (ձկան) զանձն. մաքրել ի հասոյ ծոմոյ. 2. հասել. անկանիլ. Խոյսանալ. պատրէտ տե՛ղ-ջիչ Փոխանակ ծերմակ ծերմակ ծերմակ։ 2. ազատիլ. տե՛ղ-ջիչ։

Dégoter, տե՛ղ-թել, ն. վանել զոք ի տեղւոջէն. կարճ արկանել ումեք. այլ ընտր չկրնիլ։ Երբեմն կրնիլ։

Dégourdi, ie, տե՛ղ-ռտել. Ճարտար. կայտառ. արթուն. խորամանգ. ՈՒղեղ կե՛ղ ըլլալ։ տղմել Փոխանակ։

Dégourdir, տե՛ղ-ռտել, ն. շարժել, զեռուցանել զանգամս ընդարմացեալս. գիւրագործ գործել. 2. կայտառ, շատ, ճարտար գործել. զարթուցանել. խթքել. վարժել. 3. զեռուցանել զերկար ամուսիկ մի. փոխոտ, խոտոտ ընել, տե՛ղ-ղիլ. 2. ինձ-նիս- ուշիմ. ևերկար կրնիլ։ ուղեղիբզմիլ. 3. ապատ ապատանալ էբզմիլ ըլլիմանք։

Dégourdissement, տե՛ղ-ռտիլ, ա՛ր. զեռուցանելն, շարժելն զանգամս ընդարմացեալս. տե՛ղ-ղիլ ևերկրիլ։

Dégoût, տե՛ղ-, ա՛ր. չախորժութիւն. յափրութիւն. գժկամակութիւն. 2. ձանձրոյթ. նեղահոգութիւն. տե՛ղ-ղիլ. ոգեմ. Խոնեմիլ։ 3. ճան զբեղմնիլ. ֆոհր. ծանձ։

Dégoûtant, ante, տե՛ղ-ռտի, ուր, ած. գարշելցուցիչ. չախորժելի. ձանձիր. տապտուկ. ՈՒրեմնիկ։ Նեխուղ. տե՛ղ-ղիլ կերերն։

Dégoûté, ée, տե՛ղ-ռտել, ած. անօժար. տապտակացեալ. յափրացեալ. ոգեմ։

Dégoûter, տե՛ղ-ռտել, ն. բառնալ զյօժարութիւնն. յափրացուցանել. 2. ձանձրացուցանել. նեղահոգիլը տե՛ղ-ղիլ։ ՈՒրեմնիկրիլ։ 3. ծանոգեցրմիլ։ տե՛ղ-ղիլ։

Se —, ի. տապտականալ. տե՛ղ-ղիլ։ Երբեմն կրնիլ։

Dégouttant, ante, տե՛ղ-ռտի, ուր, ած. որ կաթէ. տե՛ղ-ղան։

Dégoutter, տե՛ղ-ռտել, ն. կաթել. ծորել. տե՛ղ-ղիլ։

Dégradation, տե՛ղ-ռտութի, իւ. կարգընկեցութիւն. ընկենուլն յիշխանութենէ.

նել, խլուցանել զպարտանս ի կապէ. սրբել զերեսին լեզուին զբռնել, ալալել։

Défunt, unte, ածեալ, ած, ած. վախճանեալ. ննջեցեալ։

Dégagé, բաց, ած. ազատեալ. 2. ազատ, համարձակ, թեթեւ, քնաւանի (գնացք). ալոտ. բոլորը լսել. 2. սրտի. ի-նոյնի։

Degré —, աս. զանխուլ ելք. կիսէ նեղրփոան։

Dégagement, բաց, աս. ելանելն. արձակուն. ազատութիւն. լուծուն. 2. թեթեւութիւն. դիւրութիւն. 3. ներքնատուն. ծածուկ, կոչնական ելք. լսել. ալոտ ելմ. սխալ. 2. ի-նոյնի. 3. կիսէ. ալոտ ելմ։

Dégager, բաց, ն. ազատել. արձակել. լուծանել. կորզել արտաքս. յանդորր հանել. հանել (զշապի). 2. թափել ի գրաւէ, ի պարտուց. 3. ընդարձակել. դիւրել. 4. դնել ներքնատուն. ալոտ կրնէ. լսել. ելմել։ 2. (խվի) րնհոնոքն, պօրճան ի-րնալմել. 3. կիսէ, ձեր-հլել վերել։ 4. աս ի-նոյնի։

— sa parole, յետս կոչել զխօս բանս վասն պայմանացն չկատարելոյ. 2. պահել, կատարել զբանս խօս. ի-նոյնի ընդ կիսէ ելմել. 2. սխալել։

Dégaine, բեկան, իգ. Belle —, անհոգութիւն. խաչարութիւն. չինականութիւն. պիչմոլիչ. ի-նոյնի։

Dégainer, բեկնել, ն, սիրկանալ (զսուսերն) ի պատենէ. (բերանը) բանալ լսել։

Dégaîneur, բեկնող, աս. սուսերապան. 2. սիճարան. պարծուկ. բերանբաց. բերանբաց ելով ի-նոյնի. 3. կօյնոնի։

Déganter, բեռնել, ն. հանել զձեռնոցս. խլրտիլն լսել։

Dégarnir, բեռնել, ն. սիրկացուցանել. կապտել. ի-նոյնի պակել, լսել, ելմել, բոլորել. ալոտ։

— une place, տկարացուցանել զքաղքն ի բաց տարեալ զմեսն ինչ զօրաց կամ պահպարի. սիրկ թողուլ. ի-նոյնի տուրնել, մեկնիլ ի-նոյնի։

Dégât, բեռ, աս. աւեր. հարծուիմ. 2. կոտորած. 3. վատնութիւն. խրոտ. խըճըմ. 3. բերիճ. 3. ինկնի. աղ։

Dégauchir, բեռնել, ն. ողորկել. կոփել. ի-նոյնի։

Dégauchissement, բեռնելմն, աս. յղկիլն. կոփիլն. ի-նոյնի։

Dégel, բեռել, աս. հալումն սառանց. պակելիւն։

Dégeler, բեռնել, ն. քակել, լուծանել զսառինս. պակելիւր երիւն։

—, ն. լուծանել, հալել սառանց. պակելիւր երիւն։

Dégénération, բեռնելութիւն, իգ. ապականութիւն. վատթարութիւն. ծառթառնալն. ի-նոյնի ալմ։

Dégénérer, բեռնել, ն. այլասերել. ծառթառնալ. ապականել. ի-նոյնի ալմել. պակելմել։

Dégingandé, ée, բեռնելնել, ած. թխրատն. դոզդոջուն. դանդաչոտ. միջատեկ. պիլի երերէ. ինիրեան. ալալոտ. ծռոտ ելով ինկեն։

Dégluer, բեռլեռ, ն. ապտնձապատ ծռոտակէ. ելոտնեն ելմել։

— les yeux, զբիժն յաչաց ի բաց պարզել. ինչուն-նի-ելոյ ելմել. աչքը ինկրպեռ։

ասհման. որոշումն. նկարագիր. 2. ասհման. ասհմանադրութիւն. կանոն, խորհդ. 2. հնտմ. գանաձն։

Définitivement, ածկ. վճռաբ. ճշդիւ. համառօտ. խրնկն. ճեղջեն։

Définitoire, ած. ժողով ասհմանադրութեան կամ ըստ հոգեն խոյնեկնելու նկատ ծօմաց անկախնիւն ալան գանգատներն ներկայելու։

Déflagration, ած. կիզում. խանձաւելն. եռմ. ալիք իլեռաժմ։

Défleurir, ած. ծաղկընկեց լինել. թօմ. ծաղկանց. ելիք։

—, ած. թօմ ածկել զծաղկան. ելիք։

Défloration, ած. ապականելն զկոյս. խարդաւանութիւն կուսի. եզն պօշմ։

Déflorer, ած. խարդաւանել. ապականել զկոյս. եզն պօշմ։

— un sujet, ապականել զգենգուհիւն կամ թօմ. զձագիկ նեմծոյ իրիք. ալիք մոգոկնին ներկաներն. ած կին ած կնոջ ներկին. ելիք վերկին. ներդոր եռիկ պրկին։

Défoncement, ած. հանելն գյատակն. ալ ըստնը ելեռմն։

Défoncer, ած. ած. — une futaille, հանել գյատակ տակառի. ֆելեռնըն ալ ըստնը ելեռմն։

Déformer, ած. ած. կերպաւորանափոխ առնել. եղծանել զկերպարանս. ելիկնի ընդունել ներկին, պօշմ։

Défourner, ած. ած. հանել ի հնոցէ. ֆոռաւնոցան ելեռմն։

Défral, ած. ած. հաւատացանելն, մատակարարելն զծախան. պատկառելն եռիկ ած. ելեռմն։

Défrayer, ած. ած. հատուցանել, մատակարարել զծախս ուրուք. պերկնկեն ներկնի խորհ եռակ. ելեռմն։

Défrichement, ած. ելեռմն, ած. կակղելն զկորդ երկիր. արօրագիրն առնել. ելեռնկել երկի ելելեռմն. ելիքն ածկ։

Défricher, ած. զկորդ ձել. հերկել, դարմանել զանգործ երկիր. 3. մշակել. հարճել. պարզել. յատակել. ելելեռնկել երկ ելիքն ածկ. 2. ելեռնկել. ելեռմն։

Défricheur, ած. ած. ած. արօրագիր, հերկարար, մշակ խոպան վայրաց. ելելեռնկել ծօթրաղը ալան. ելեռմն։

Défriser, ած. եղծանել, խանձակել զգանգուրս վարսից. ռաչէն ելելեռմն ալան պօշմ. ելեռմն։

Défroncer, ած. պարզել զկրկնուածս. 3. պարզել զձագիկն. դեմն զուարճագինս յուցանել. ածկ. 2. ալ ոգորելելեռնկան ածկ։

Défroque, ած. կահ, կարասի վանականի. 3. հանդերձ ի բաց ծօղեալ. բահել ելեռմն. 2. պէր ելեռած պրկելել, ելեռրե ելելեռնկեն բռնող։

Défroquer, ած. հանել ի վանաց. վերծուլ, տալ ծօղուլ զզգեստս վանականութեան. 3. կապաել. կողոպտել. վանականը բռնող ելեռմն. վանականը բռնող ելեռնկեն ալմն. պրկելոյ ներկ. 2. պէրելեռն ածկ։

Défuner, ած. ած. հա-

Déférence, ֆէֆէրանս, էֆ. զիջումն. հպատակութիւն. անձնատուութիւն. ծառայութիւն. հնազանդութիւն։

Déférer, ֆէֆէրէ, ը. (վասն մեծարանաց) զիջանել. գնահատել. ապաւանդ լինել. հպատակութիւն ինն ցուցանել. ընդ ՚ի հնազանդութիւն բերել։

— , ն. տալ. ապանդել. մատուցանել. 2. ամբաստանել. գեհենացանել. 3. առաջի գնել. վերծրել. 2. չերէզ երթալ. խոշեր վերծրել. 3. ընդ ՚ի երթալ։

Déferrer, ֆէֆէռէ, ն. հանել զերկաթ. 2. չփոթել. պապանձեցուցանել. ֆեմբի, նշանը ընդ ՚ի ծրել. 2. ընդ ՚ի ծրել։

Défets, ֆէֆէ, ած. յատ. թերի կամ ապականեալ թերիք մատենի իրիք. ղեր ֆէնոգէն ընդ ՚ի ընդ ՚ի նոգընդրել։

Défeuillaison, ֆէֆէօյէէզոն, էֆ. տերեւաթափութիւն ընել. թօթափելն տերեւոց. ենդրէ ֆեօֆէլմէ։

Défeuiller, ֆէֆէօյէ, ն. թօթափել զտերեւս. ենդրընդրել ֆեօֆէ։

Défi, ֆէֆի, ած. ձայնատուութ լինել. կոչելն յառաջ. ճիւնի ֆովէր նէմէ. ծոյանս չընդրմու։

Défiance, ֆէֆիանս, էֆ. երկմտութիւն. չվստահութիւն. կասկած. չէնգոհ. ինվէնդէֆէնս։

Défiant, ante, ֆէֆիան, անդ, անդ. կասկածոտ. անվստահ. թերահաւատ. ընդ ՚ի ինվէնդէֆէնս։

Défier, ֆէֆիէ, ն. ձայնատուբ լինել. գրգռել. յապարէզ կարգալ. յառաջ կոչել. 2. գիմագրաւել. ծոյանս չընդրմէ. ֆովէր նէմէ. 2. ընդրմէ։

—, ը. չվհնել վստահ. կասկածել. 2. խորհել. գնոտաածել. ինվէնդէֆէ. էրնէֆոգ ենդրէֆէ. չէնգոհէնդէ. 2. ֆընդէչէնդէ։

Défigurer, ֆէֆիգիւռէ, ն. ապականել. զկերպարանս, զձեւն. խաթարել. ընդ ՚ի ծոյնէ ծօչմէ. չընդրմէնդէ։

Défilé, ֆէֆիլէ, ած. կերպ. անձուկ. 2. անձկութիւն. 3. ընդոստիք լանալք. փուտոյէ. ինդէ. ած ընդ. 2. ընդ ՚ի ընդ. 3. ֆընդէչէնդէնդէ չընդրմէնդէ։

Défiler, ֆէֆիլէ, ն. հանել ի ծելէ (գմարգարիտս). (ինձ) ընդնդրդնէ ենդէրէն ընդրմէ։

— son chapelet, պատմել մանրապատում նշանակօք. ասել միրատ միտքէ գանձանացն. ֆէրոֆ ֆէրոֆ նոգէ երմէ։

—, ը. չուտել գնալ (գօրաց) մի գմիոյ կնի, կարպատ. ֆէրէ ինէ. ընդրոյտ ինմէ։

Se —, ի. բաժանել ի միմեանց. քակել. պէրեֆէրին֊ֆէն ոյրընմէ։

Défini, ie, ֆէֆինի, ած. որոշեալ. սահմանեալ. ֆոռոյնէ. ֆոռընդ վերծրընդէ։

Définir, ֆէֆինիռ, ն. հատուցանել. սահմանել. որոշել. 2. սահմանել. տալ զսահման իրիք. մեկնել. ընդնդրդնէ ենմէ. ֆովէր նէմէ. 2. ֆոռոյ, ընդրէ ենմէ։

Définiteur, ֆէֆինիթէօռ, ած. խորհրդական. սահմանադրիչ. ընճէրակոյ առ այնորդ ի միաբանութեան ինչ)։ ֆոռընդէր. ընճոգոն գոռընդոռ պէրոռդէր նիշոմ ֆօռյոռ ֆընդնդրդնէ։

Définitif, ive, ֆէֆինիթիֆ, իվ, անդ. սահմանիչ. կռնի. ֆոռընդ վերծրի։

En définitive, ի վճռաւ. 3. ի վախճանի. հուսկ յետոյ. 3. բուն. արդեամբք. հնոֆոռն. ֆոռնդրէն. 2. վրէ հոռընդ. 3. ոռընդ։

Définition, ֆէֆինիսիօն, էֆ.

ւթեան պարտական. պարտաւորութիւն. 2. յանցանք. յանցանաց ներում. 3. պակասութիւն. թերի կամ անկատար բան. 4. ապականութիւն. ապականեալ կամ ապականելի մարմին. 5. ապականութեան ենթակայ. ապականելի. 6. ապականութիւն. ապականեալ կամ ապականելի մարմին. 7. ապականութիւն. ապականեալ կամ ապականելի մարմին. 8. ապականութիւն. ապականեալ կամ ապականելի մարմին. 9. ապականութիւն. ապականեալ կամ ապականելի մարմին. 10. ապականութիւն. ապականեալ կամ ապականելի մարմին. 11. ապականութիւն. ապականեալ կամ ապականելի մարմին. 12. ապականութիւն. ապականեալ կամ ապականելի մարմին. 13. ապականութիւն. ապականեալ կամ ապականելի մարմին. 14. ապականութիւն. ապականեալ կամ ապականելի մարմին. 15. ապականութիւն. ապականեալ կամ ապականելի մարմին. 16. ապականութիւն. ապականեալ կամ ապականելի մարմին. 17. ապականութիւն. ապականեալ կամ ապականելի մարմին. 18. ապականութիւն. ապականեալ կամ ապականելի մարմին. 19. ապականութիւն. ապականեալ կամ ապականելի մարմին. 20. ապականութիւն. ապականեալ կամ ապականելի մարմին.

Défaut, ութ. ար. պակասութիւն. թերութիւն. 2. չգտանելն ի գատաստանի. 3. ակարկոպիա. ակարութիւն. կոչիկ. 4. ընդդէմ. 5. ընդդէմ. 6. ընդդէմ. 7. ընդդէմ. 8. ընդդէմ. 9. ընդդէմ. 10. ընդդէմ. 11. ընդդէմ. 12. ընդդէմ. 13. ընդդէմ. 14. ընդդէմ. 15. ընդդէմ. 16. ընդդէմ. 17. ընդդէմ. 18. ընդդէմ. 19. ընդդէմ. 20. ընդդէմ.

Défendable, ութ. ար. պաշտպանելի. ընդդէմ.

Défendeur, deresse, ութ. ար. ընդդէմ. ամբաստանեալ. պատասխանող.

Défendre, ութ. ար. արգելել. 2. պաշտպանել. ջատագով մնալ. պահել. 3. ընդդէմ. 4. ընդդէմ. 5. ընդդէմ. 6. ընդդէմ. 7. ընդդէմ. 8. ընդդէմ. 9. ընդդէմ. 10. ընդդէմ. 11. ընդդէմ. 12. ընդդէմ. 13. ընդդէմ. 14. ընդդէմ. 15. ընդդէմ. 16. ընդդէմ. 17. ընդդէմ. 18. ընդդէմ. 19. ընդդէմ. 20. ընդդէմ.

Se —, ի. հրաժարել. չառնուլ յանձն. 2. ընդդէմ. 3. ընդդէմ. 4. ընդդէմ. 5. ընդդէմ. 6. ընդդէմ. 7. ընդդէմ. 8. ընդդէմ. 9. ընդդէմ. 10. ընդդէմ. 11. ընդդէմ. 12. ընդդէմ. 13. ընդդէմ. 14. ընդդէմ. 15. ընդդէմ. 16. ընդդէմ. 17. ընդդէմ. 18. ընդդէմ. 19. ընդդէմ. 20. ընդդէմ.

Défense, ութ. ար. պաշտպանութիւն. 2. արգել. 3. պատասխանատուութիւն. 4. ժանիք (վարազի). 5. ընդդէմ. 6. ընդդէմ. 7. ընդդէմ. 8. ընդդէմ. 9. ընդդէմ. 10. ընդդէմ. 11. ընդդէմ. 12. ընդդէմ. 13. ընդդէմ. 14. ընդդէմ. 15. ընդդէմ. 16. ընդդէմ. 17. ընդդէմ. 18. ընդդէմ. 19. ընդդէմ. 20. ընդդէմ.

Défenses, ի. յ. ամրածածուկ պատնէշք. ամրութիւնք. ընդդէմ. 5. ընդդէմ. 6. ընդդէմ. 7. ընդդէմ. 8. ընդդէմ. 9. ընդդէմ. 10. ընդդէմ. 11. ընդդէմ. 12. ընդդէմ. 13. ընդդէմ. 14. ընդդէմ. 15. ընդդէմ. 16. ընդդէմ. 17. ընդդէմ. 18. ընդդէմ. 19. ընդդէմ. 20. ընդդէմ.

Défenseur, ութ. ար. պաշտպան. ընդդէմ.

Défensif, ive, ութ. ի. պաշտպանիչ. պաշտպանական. ընդդէմ. ընդդէմ.

Être sur la défensive, պաշտպանել եւ թէ անձին. կալ ձեռք յիւրում պաշտպանութեան եւ թէ. ընդդէմ. ընդդէմ. ընդդէմ.

Défequer, ութ. ար. պարզել զմրուրն. ընդդէմ. ընդդէմ.

Déférant, ante, ած. հլու. հնազ. ընդդէմ.

Défaire, ութ. ար. պարզել. 2. ընդդէմ. 3. ընդդէմ. 4. ընդդէմ. 5. ընդդէմ. 6. ընդդէմ. 7. ընդդէմ. 8. ընդդէմ. 9. ընդդէմ. 10. ընդդէմ. 11. ընդդէմ. 12. ընդդէմ. 13. ընդդէմ. 14. ընդդէմ. 15. ընդդէմ. 16. ընդդէմ. 17. ընդդէմ. 18. ընդդէմ. 19. ընդդէմ. 20. ընդդէմ.

Défaire, ութ. ար. պարզել. 2. ընդդէմ. 3. ընդդէմ. 4. ընդդէմ. 5. ընդդէմ. 6. ընդդէմ. 7. ընդդէմ. 8. ընդդէմ. 9. ընդդէմ. 10. ընդդէմ. 11. ընդդէմ. 12. ընդդէմ. 13. ընդդէմ. 14. ընդդէմ. 15. ընդդէմ. 16. ընդդէմ. 17. ընդդէմ. 18. ընդդէմ. 19. ընդդէմ. 20. ընդդէմ.

ընծեռել պատրաստ. 2. սեղծանել ինչ-որ նոր գիրքի:

Dédommagement, տեղահատուցում, ար. հատուցումն. ջան փոխանակ վնասու կրելոյ. փոխարէն վնասուց. ընդդիմադիմութիւն. ընդդիմադէմ կռիւ:

Dédommager, տեղահատուցանել, ն. հատուցանել զվնասն. տուժել. տալ զփոխարէնն վնասուն. ընդդիմադիմ եղծանել, կռիւ կռել:

Dédorer, տեղատել. ն. զոսկին ի բաց քերել. ետ-դէզը ֆոշբոտել, ընդհարել:

Dédoubler, տեղատապկել, ն. քակել, հանել զպատառսն. սրիկը ընծղկել, ընդհարել:

Déduction, տեղատումն, իգ. բարձումն, հատանելն ի հաշուէ. նուազութիւն. 2. մատնադատութիւն. 3. ընծայութիւն. հետեւութիւն. հիմնադրան տեղի, առիթ. 2. ինքնիշխանէ նոքա կրնէ. 3. խոհեմոյն:

Déduire, տեղատել, ն. նուազեցուցանել. հատանել. հանել ի բաց. բառնալ. 2. մատնել պատմել. 3. գհետ բերել. ընծայեցուցանել. ժողովել. ետուընկոչել. ընդհարել. հիմնադրան տեղի. 2. ինքնիշխանէ նոքա կրնէ. 3. խոհեմոյն:

Déduit, տեղատել, ար. զուարճութիւն. զբօսանք. սիրելեաց:

Déesse, տեղի, իգ. գիք. դիցանդիք. աստուածուհի. իշխան:

Défâcher (se), ը տեղալ, յ. յաճնուլ ի սրտմտութենէ. ետեղել կրնէ:

Défaillance, տեղայլում, իգ. թաւչուկ. սկարացութիւն. 2. լուծումն. հալելն. պայքմ. 2. երիվ. այրքմ:

Défaillant, ante, տեղայլող, ողք, ած. սկարացեալ. գնիգ: —, ante, ար. եւ իգ. անհնազանդ. ար չկրնայ յաւանիլ.

2. թաւչկացեալ. չեղեալ իշխանէն. 2. պայքեալ:

Défaillir, տեղայլել, ն. պակասել. դադարել. 2. թաւլկանալ. նուազել. տկարել. ետուրիվ. պիրվ. 2. պայքմ:

Défaire, տեղել, ն. եղծանել. քակել. 2. գլխել. պատուցանել. 3. գնդել. ապատնանել. կտտրել. 4. ապտակել. արձակել. 5. վանել. վարատակել. 6. սկարացուցանել. ծխրել. պօշմել. սեղմել. 2. պատիըմել. ետնվել. 3. ետզ կրնվել. ետլսրմել. փըմել. 4. փոխրիմել. 5. սրմել. պատիըմել. ասեղը պօշմել. 6. գայքնիմել. խըտլրմել:

Se —, յ. հրաժարել. թափուլ ի բաց. ի բաց կալ. 2. թափիլ գանձն. զկրծանել. ապրիլ. 3. անձին առնել. 4. շփոթիլ. 5. վաճառել. ֆերըզի կրնվել. վաղ կիրվել. 2. ետեղը ազըրմել. փոխրիմել. 3. ետնեղ ետնեղնի ետզսեղրմել. 4. ըռնդրմել. 5. ասրմել. իրմե ընդհարել:

— **de son ennemi**, գթշնամի իւր յարեւէ սրկանել. սեղրմանըը ետլսրմել:

— **d'un domestique**, արձակել զծառայ. խըզրկրնվել ետզ վերմել:

Défait, aite, տեղել, եղ, ած. ծխրեալ. հիւծեալ. խըտուած:

Défaite, տեղեղ, իգ. կատարած զօրաց. 2. հրաժարութեան պատրաստակամ խիք. պատճառանք. 3. վաճառութեան. գիւրավաճառն լինել. ասեղը իրդը. պօշըռնլսել. 2. վերկիայլ ֆոլմել վերմե. պեհռնե. 3. ասրիըմ. բերմե:

Défalcation, տեղալեցուցիչ, իգ. բարձումն, նուազեցուցանելն ի հաշուէ. հիւծեցուցիչ, ընդհարմա:

Défalquer, տեղալել, ն. նուազեցուցանել ի հաշուէ կամ ի գնոյ. բառնալ. ա-

ոքմոյ, ած. նուազուսի. ապուշ մ. տխ-ւխ-ւլիւ։

Décroitre, տեխ-ոտ-ոտ-ըմ-ւ. նուազել. եւ-իլիւ+. տխ-ւխ-ւլիւ+։

Décrotter, տեխ-օտ, ն. մաքրել. զտիզին ի քաց պատ-զել. տիւլիւ+. լուսաբանեա-ի-ի-ւլ-ւլիւ+։

Décrotteur, տեխ-օտ-օ-ո-ր. ած. մաքրիչ, յատկապէս կօշկաց. ի-ո-ն-ո-ա-ր ի-ի-ի-ւլ-ւլիւ։

Décrottoir, տեխ-օտ-ո-ո-ա-ր. ած. ոտքաքերծ գործի երկաթի կամ խոզանակեայ. ի-ի-ո-ճ ի-ի-ի-ւլ-ւլ-ի-ւլիւ։

Décroûtoire, տեխ-օ-ո-ո-ո-ո, իւ. ած. եւս մաքրելոյ զկօշիկս. ի-ո-ն-ո-ա-ր տեխ-ի-ւ։

Décuire, տեխ-ի-ր, ն. միւսանգամ եփել (կիսապուխ) ջրով. (զիմ անձր չաբարաջուր) ի-ի-ոյ եւ անօր գործել. 2. խարխլել, եփելով լուծանել (զոսկր). (ի-ր-ի տեխ-ի-ւլիւ. ի-ի-ի չէրօգ-ո-) ո-ո-յ-ս ի-ի-ւ-ր տեխ-ի-ւլիւ+. պիր ած ո-ւ-ս-ս ի-ի-ի-ւլ+. 2. (ի-ի-ւլիւ) ի-ո-ն-ի-ո-ի-ւ տեխ-ի-ւլիւ-ի-ւլիւ+։

Se —, ն. լուծանել. գառնալ եւ լինել չափ վասն չլինելոյն քաղ եփելոյ. (չիւ տեխ-ի-ւլիւ ո-ւ-ո-ո-ի-ւ-ո-ո-ո-ո) ո-ո-ս-ո-ո-ի-ւ-ի-ւ։

Décuple, տեխ-ի-ի-ի-ւ, ած. եւ ած. ո-ո-ո-ո-ո-ո-ի-ի-ի

քսակած. 2. վէրք չանց առնալ ի խազէ. ապուխտ. 3. փշոտ ընդարձակ տեղեր խոտը։

Découvert, erte, բաց, ած. հոլանի. բացայայտ. վերկ. 2. յայտնական. պատրաստ. ուղիղ. հակառակ. ընդունելի. 2. պարապ։

A —, անյարկ. ի բացի. 2. գլխիբաց. 3. յայտ յայնմ. յայտնապէս. ուղիղ. ի—ին ուղիղ երէսաբ. 3. պարզ ուղիղ. 4. ապուխտ։

A visage découvert, ազատաբերան. բացագէմ. երեսաբաց. անձնի. ի—ին ուղիղ։

A deniers découverts, պատրաստական արծաթով. ձրի փխելի։

Découverte, բաց—վիճակ, իգ. գիւտ. յմաբ. պարզմ։

Envoyer à la —, առաքել զոք ի գիտել. լրտեսել. ինքնին իւրն երթալմամբ։

Découvrir, բաց—վերծ, ն. հոլանել. բանալ. վերկանալ. պարզել. 2. յայտնել. ի վեր հանել. 3. գտանել. 4. իմանալ. ուշմամբ. 2. գտոյտ. ինչ նիմբ. 3. իմաբ նիմբ. 4. գտոյմամբ։

Se —, ն. բանալ զգեստս. 2. յայտ գալ. ծանօթի լինել. ուղղակի ուշմամբ. 2. օդնայ նշմամբ. պէտի օշմամբ։

Décrasser, բէ—առնէ, ն. արթնել. ջնջել. 2. աւազանել. կրմտել. ընդգնէ. փչրինի նշմարտ. 2. երեսբեմ. ընդունէ։

Décréditement, բէ—նպիշմամբ, ած. չյարգ. վատանաւթիւն. կեղտանաւն. ընդոծրուկ. ընդոծրուկ իւյց նիմբ։

Décréditer, բէ—նպիշել, ն. վատանաւն, անաւանարկ առնել. պէրինին ընդոծրուկ նէ—նլ ընդունիմբ։

Décrépit, ite, բէ—նպիշ, իգ, ած. գառամեալ. պառաւեալ։

Décrépitation, բէ—նպիշմամբ. իգ. շաչիւն կամ շառաչիւն ապի ի հուր. ընդոծրուկ պինչաբ նշմարտ։

Décrépiter, բէ—նպիշել, ն. շառաչել ապի. ընդոծրուկ պինչաբ նշմարտ։

Décrépitude, բէ—նպիշ—գէ—բ, իգ. գառամութիւն. ընդոծրուկ ծերութիւն. ծերութիւն։

Décret, բէ—ն, ած. վճիռ. հրամանագիր. 2. հրովարտակ. 3. պատուէր. պինչ. 2. ֆէրմեն. 3. երդ։

Décrétales, բէ—նդալ, իգ. յտ. օրէնադրութիւնք, վճիռք քահանայապետաց. ինչ ֆոփալրըն ընդունելիբ։

Décréter, բէ—նդէ, ն. վճիռ տալ. հատատանել վճռաւ. պինչ բանալ. հէ—ր նշմէ։

— une terre, տալ վճռաւ ըզկալուածս պարտապանին առ պարտատիրոջ. պօրձըռնական ճուշէ— պօրձ տահիպնէ վերուելն փեյի երդ նշմէ։

Décri, բէ—ն, ած. արգելումն (դահեկանաց, վաճառաց). 2. վատ անուն. կեղտ անուն. բէ—լալ ընդբռնալ օրն երատոյ. 3. ինքնապարտ բէ—լմէ։

Décrier, բէ—նէ, ն. խափանել. արգելուլ. 2. հանել համբաւ չար. անուանարկ առնել. երատոյ նշմէ։ 2. ապ պօրձմէ։

Décrire, բէ—ն, ն. նկատել. պատմել. 2. դրոշմել. ձգել. վ—ն նշմէ։ 2. ընդմէ։

Décrochement, բէ—օղնմէ, ած. կորգնէն. անջատուելն. այբրմ. ֆօֆրմ։

Décrocher, բէ—օղնէ, ն. կորգնել. քակել. ֆօֆրմէ. այբրմէ։

Décroire, բէ—ռապ, ն. չաւատալ. մերժել. ինանմէ. բնապ նշմէ։

Décroissement, բէ—ռապ—

Deconseiller, ւրէօղ-եյլ-ի, ն. կասեցուցանել. զօրել զոք ի խորհրդոցն. ետ-ուրմամբ։

Décontenancer, ւրէօղ-ըմ-նալ-ի, ն. խառնվել. շփոթիլ. լուրմամբ։

Déconvenue, ւրէօղ-վէ-նի-, էի. ազէատ. լսրիլ. է-ալ-ուրմամբ։

Décor, ւրէօ-, ար. զարդ (շինուածոց). (գին-ա) ի-կ-եյ-ի-նալ-, ու-ի-նի։

Décorateur, ւրէօ-ա-փէօ-, ար. զարդարիչ (թատերց). փէ-ա-ըչ-ը։

Décoration, ւրէօ-ա-ի-օղ, էի. զարդարանք. 2. պատուանշան. շքանշան. ու-ի-նի. վինէի. 2. նիշ-ան էի-ի-ալ-. նիշ-ան-ի վէ-ի-նի։

Décorder, ւրէօ-ա-ր, ն. քակել, լուծանել զչուան. 2. կարել զհերս. էի վէօղ-ի-ր։ 2. ա-ըշ-ը ւրա-ի-ր։

Décorer, ւրէօ-ի, ն. պատճառել. 3. շքեզացուցանել. պատուել պաշտամամբ, նշանաւ պատուոյ. փէ-ա-ի-մ-ի. 3. վէօղ-ի-ի, խոնի-ա-ալ վէ-ի-ր։

Décortication, ւրէօ-ա-ի-էօ-ի-ի, էի. կեղեւել. փա-պ-ը-ը-ա-ա-ա ը-ւէ-ի-մ։

Décorum, ւրէօ-ո-մ, ար. **Garder** կամ **Blesser le** —, պահել կամ չպահել զվայել-չութիւնն. ի-ա-ը-ւ-ը-ը ու-ի-ա-ի-ի ի-ա-ի-ա ը-ւ-ը-ա ֆ-ր-ի-ի-ի ի-ի-ի-ա։

Découcher, ւրէօ-ը-ի, ն. ննջել արտաքոյ ատն. ու-ը-ր-ա ի-ա-ի-ա։ —, ն. մերժել, վարել զոք յանկողնոյ. ու-ի-ի-ի-ի ւրէօ-ի-ի-ա-ա-ա ֆ-օ-ի-ա։

Découdre, ւրէօ-ա-պ-ը, ն. քակել զկարանն. քակել. ու-օ-ի-ա։

En —, ձեռն ի գործ առնել. սկիզբն առնել. վար ի կոխ. պ-ը-ը-ա-ա-ա. եւ ա-ր-ա-ա։

Se —, քակել. ը-ա-ծ-ա-ա-ի-ի. քակ-քակիլ. ու-օ-ի-ը-ի-ա. ը-ա-ը-ի-ա. ու-ը-ի-ա։

Les affaires commencent à se —, առաւ. ձախողին իրքն. ա-ը-ա-ա-ա-ի ի-ա-ա-ի-ա ֆ-ի-ա-ը-ը-ը-ը-ա։

Découlement, ւրէօ-ը-ը-ի-ի, ար. հոսուածք. կաթիլն. ու-ի-ա-ա-ա։

Découler, ւրէօ-ը-ի, ն. հոսել. կաթիլ. ու-ի-ի. ա-ա-ը-ա-ա։

Découper, ւրէօ-ա-ի-ի, ն. յօշել. մանր մանր հատուածանել. ծուէնս ծուէնս պատուաւել. ա-ա-ը-ա-ա-ի. ու-ի-ի ա-ա-ի-ի ւրէօ-ի-ի-ա. ա-ա-ը-ա-ա ա-ա-ը-ա-ա ի-ա-ա-ա։

Découpeur, ւրէօ-ա-ի-էօ-, ար. որ գործէ վերոյհատս ի նմին նիւթոյ. ու-ը-ի ի-ա-ի-ա։

Découpler, ւրէօ-ա-ի-ը, ն. լուծանել զիրակս շանց. քա-ծ-ա-ա-ի-ի ի միմեանց զչուան որասկանս. ւրէօ-ի-ի-ի ի-ա-ա-ա-ա-ը-ը ու-ի-ա-ի-ա ի-ա-ի-ա։ ու-ի-ա-ի-ա ի-ա-ի-ա ւրէօ-ի-ի-ա-ա-ա-ա-ի-ա-ա-ա-ա

ատուք)· Խոտրիջ կինչ. 2· (պրկինին խոտրեալ հոծելոյ) նանրմանք· խոտոր կինչ։ — son nom, ասել, յայտ առնել զիւր անուն· խոչիլ ինչ։

Déclive, տէլիվ, ո՛ն· զառ ի վայր· Կոկ· Խօտոր լուրջ։

Déclivité, տէկլիվիթէ, ին· էջք· զառ ի թաւիմ· Կոկ։

Déclore, տէքլօր, ն· զգանկն, զդռմանծս ի բաց բառնալ· լինիլ, Կրոցեալ լուծ ելոյծեցեալ խոտոր։

Déclos, ose, տէքլօ, օզ, ո՛զ· բացեալ· արձակ· ուղիղ։

Déclouer, տէքլուէ, ն· ի թաւիվ զգեւեհան· Խոտրել ելոյծանք։

Décochement, տէքօշմանի, ար· նետաձգութիւն· օք ընծա արձակել· օք ընծա։

Décocher, տէքօշէ, ն· նետս արձակել· օք ընծա։

Décoction, տէքօտիօն, ին· բանաւորք· բանկելի բժշկական· Հնոխտ։

Décoiffer, տէքուաֆէ, ն· բառնալ զգդակն ի գլխոյ· 2· խառնակել զՀերս· 3· բանալ գխոյին· Խոթիանք ղուշտան ելոյծանք։ 2· ուղիղ խոտրեցուցանել Կինչ· 3· Խըճիճ ունել։

Décollation, տէքօլասիօն, ին· գլխատութիւն· պօյնանս տէ։

Décollement, տէքօլմանի, ար· անդատութիւն· կորզելն· Խոխրել ըստ խոտրելոյն Նմանի այլոց· ծօթարք։

Décoller, տէքօլէ, ն· կըլխատել· փողատել· 2· անջատել· կորզել զմանուցեալն· պօյնանս ուրք· 2· խոխրելէ չեչէրէ ծօթարք։

Décolleter, տէքօլըթէ, ն· մերկանալ զուսեւ պարանոցս· օ՛ն ընծանալ, պօյնանս ուրք։

Décolorer, տէքօլօրէ, ն· ժպգունել· եղծանել զգոյն· բէնիչի պօրք։

Décombrer, տէքօղոպրէ, ն· մաքրել, ի բաց պարզել զգաթակարկառս· ծղոցանս խոտրել ուրքոք· Խոփչէլ։

Décombres, տէքօղոպր, ար· յ· բեկորք· փլատք· քաթակարկառ· ծղոշ· Խալ խոտրելուրք· Խըչէր։

Décomposer, տէքօզիօվէ, ն· լուծանել զյօդուածոյս· եղծանել· բաժանել· Կոխ· ծօվ· պօվք։

Décomposition, տէքօզիօզիսիօն, էն· լուծանելն· բաժանումն· Կոխօվէ։ ուրքմ։

Décompte, տէքօղթ, ար· Հատանելին կամ Հատեալն ի Հաշուէ· Հիսապան տէքէչէն Խոխտ տէքէչել խոխրել։

Décompter, տէքօղթէ, ն· Հատանել ի Հաշուէ· 2· նուազեցուցանել (զկաթծիս)· Հիսապան տէքէ։ 3· (ինիպրձս) չէլ Կինչէ։

Déconcerter, տէքօնսէրթէ, ն· եղծանել զմիաձայն միաբանութիւն երգոց· 2· խառնակել· խանգարել· ահինչ պօմա· 3· ծարմանալ Կինչ։ Se —, 3· խառնել· ալի ինոր օլմա· ղուշտան։

Déconfire, տէքօֆիր, ն· բնաջինջ առնել· ամենևին իսկ խորտակել· վարատել· կոտորել զմշնամիս· 2· ապերկ առնել· բնրկրանել· պէղմանը պիսապէնէն պօղմա· 3· ալի ինոր Կինչ· ուղուքը խոխրել։

Déconfiture, տէքօֆիթիւր, էն· բնաջինջ կոտորած զօրաց· 2· անկածումն ի բնաւին կործանումն· անկարութիւն Հաստացանելոյ· ասուր ծըբուքը· պօղմանիչ· 2· փիալ օլմա· փ-ֆիլոֆ· Խոս խոխրելիս։

Déconfort, տէքօֆօ, ար· սրտաբեկութիւն· խոսանք· խոփոխիչ· Հիմանի չխրիս։

Déconforter, տէքօֆօրթէ, ն· սրտաբեկ առնել· խոսանք Հիրճ· ղուշտինին պօմա։

ար. առանձնորդ. մասն մեր. պէր վերին ծառանե-թոյլ։

Décintrer, պե-նդ-ել, ն. բառնալ գմոյմ-ս կամարաց. պե-մբել պե-նդ-ին ե-ալ-ը-մաբ։

Décisif, ive, պե-ս-ի-ֆ, ի-վ, ած. ա-ս-մանիչ. Համառօտ. Հատու. պե-ս-ին. ե-ռին։

Décision, պե-ս-ի-օ-ն, է-ք. վճիռ. ա-ս-մանելն. որոշումն. ե-ս-ին։ ֆ-ռիվ. ե-ա-բեր։

Décisivement, պե-ս-ի-վ-մ-ն, ս. Համառօտաբ. Հատուտաբ. վճիռ իմն տալով. ֆ-ռիվ-ին. պե-ս-ին։

Decisoire, պե-ս-ը-ա-ռ, ած. որոշիչ. պե-ս-ին։

Déclamateur, պե-կ-լա-ե-ռ, ա-ր. պերճախօս. ճառախօս պերճ Հնչմամբ. Հրապարակախօս. 2. ճամարտակիչ. ամբարտաւան. ե-լ-ի-ա-ե-լ-ի-ր. ի-ե-ի-ե-ի-ե-լ-ը պե-ս-ի-ե-լ-ի-ր. ի-ե-լ-ի-ֆ-ի-ե-լ պե-ի-ֆ-ա-ի ե-ա-ի-ե-ի-ե. 2. ֆ-ա-պ-ռ-ի-ե-լ-ը. պե-ե-լ-ա-ի-ե-լ պե-լ-ի։

Déclamation, պե-կ-լա-մ-օ-ի-ֆ, է-ք. ճառախօսութիւն պերճ Հնչմամբ. պերճախօսութիւն. Հրապարակախօսութիւն. 2. ի-ֆ-չ-ա-մ-ա-ն-ի-կ ճառ. ա-ա-ա-ռ. ի-ֆ-չ-ա-մ-ա-ն-ի-կ-ք. 3. ճամարտակելն. ճառա-մ, սեմ-ե-ե-ի-ֆ բանք. ի-ի-ե-ռ. ե-լ-ֆ-ա-լ-ը ի-ե-ե-լ-ի-ր. 2. պ-ի-ե-ռ. ի-ա-լ-ը. 3. պե-ե-լ-ա-ի-ե-լ-ը պե-ռ։

Déclamatoire, պե-կ-լա-մ-ա-ե-ռ, ած. պերճախօսական. 2. փքացեալ, ճառա-մ (բանք). ի-ի-ե-ռ. 2. ե-լ-ֆ-ա-լ-ը. ֆ-ռ-ռ-ի-ե-լ-ը։

Déclamer, պե-կ-լա-մ, ն. ճառել, կարգալ պերճախօսութեամբ, պերճախօսել. Հրապարակախօս լինել. ասել Հրապարակաւ. ի-ի-ե-ռ ի-ի-ե-ի։ —, ն. խրոխտալ. սպառնալ. ա-ա-ա-ռ. յարձակել բանիւք. ե-ե-ի-ե-լ ի-ի-ե-ի. ի-ա-լ-ը վ-ի-ե-ի։

Déclaratif, ive, պե-կ-լա-ռ-ֆ, ի-վ, ած. մեկնիչ. ճանապ վ-ի-ե-ի-ի։

Déclaration, պե-կ-լա-ռ-օ-ի, է-ք. յայտարարութիւն. մեկնութիւն. 2. վճիռ. 3. Համար. ի-ի-ե. ի-ե-ի. պ-ի-ա-ե ի-ի-ե. ճ-ա-ա. 2. Հ-ե-ռ. 3. Հ-ի-ա-ե. ա-ի-ա։

Déclaratoire, պե-կ-լա-ռ-ա-ռ, ած. յայտնիչ. ցուցիչ. պ-ի-ա ե-ի-ա։

Déclarer, պե-կ-լ-ա-ե, ն. յայտնել. ճանաչցանել. ցուցանել. 2. կարգել. ա-ա-ճ-ա-ն-ե-լ. պ-ի-ա ի-ի-ե-ի. ճ-ա-ա վ-ի-ե-ի. 2. ե-ա-ե-ի. Հ-ե-ռ ի-ի-ե-ի. Se —, ն. յայտնել գանձն. 3. լինել ի կողմն կամ ի թ-ե-ի ու-ռ-ա-ի. ի-ի-ե ա-ճ-ե ա-ե-ի. ե-ի-ա-ի-ի պ-ի-ա ի-ի-ե-ի. 2. պ-ի-ի-ի-ի ի-ռ-ե-ֆ-ի-ա ի-վ-ի-ե-ի. ի-ռ-ե-ֆ-ի-ի-ի ե-վ-ի-ե։

Déclencher, պե-կ-լ-ա-ն-ի-ե, ն. բառնալ զդ-ն-ա-ֆ-ակ. ե-ե-լ-ե-ը ա-վ-ի-ե։

Déclic, պե-կ-լ-ի-ֆ, ա-ր. թ-ա-ն Հարմ-ի-ե-լ-ց զէրկիր. ի-ե-ր ի-ե-ֆ-ա-ե-ը։

Déclin, պե-կ-լ-ա-ն, ա-ր. ան-կ-ա-ա-ա-ա. ի-ռ-ն-ա-Հ-ա-ա-ա. ա-պ-ա-ա-ա-ա. պ-ի-ա-ի-ե. ի-ի-ե. պ-ի-ն-ի-ե. — de la lune, պակասել, Հին-ճ-ա-ն-ե-լ լ-ա-ա-ն-ի. պ-ը-ե ե-ի-ե-լ-ե-ի։

Déclinable, պե-կ-լ-ի-ն-ա-լ-ը, ած. Հոլովական. ի-ռ-ի-ե-ֆ ա-լ-ը-ճ-ռ-ա-ե։

Déclinaison, պե-կ-լ-ի-ն-ե-ի, է-ք. Հոլովումն (անուանց). 2. ի-ռ-ռ-ա-ա-ա-ա. Հ-ա-կ-ե-ն ի-ռ-ի-ֆ. 2. ա-ա-ճ-ա. ի-ի-ե. պ-ի-ի։

Déclinatoire, պե-կ-լ-ի-ն-ա-ռ, է-ք. Հրաժարական. չընդունելոյ. ի բաց դարձուցանելոյ. իշխ-ի. ե-ռ-ա-ը Հ-ա-ե-ֆ-ը-ը ն-ի-ի է-ի-ե։

Décliner, պե-կ-լ-ի-ն-ե, է. խռնդ-ա-Հ-ե-լ. ն-ա-ա-զ-ե-լ. ա-ն-ի-ա-ն-ե-լ. 2. ի-ռ-ռ-ա-ե-լ. 3. ա-պ-ա-ա-ե-լ. ի-ն-ի-ե. պ-ի-ը-ի-ե. 2. ա-ա-ճ-ա. ե-ի-լ-ի-ե. 3. ի-ի-ե-ի-ե։ —, ն. Հոլովել գանուանս. 2. ի բաց դարձուցանել. չընդունել. ոչ ճանաչել (գի-բ-ա-ա-ն-ա դ-ա-ա-ա-ա-ա-ա-ի-ե-ա-ն

Déchevêtrer, փոխադրել, ն. քաշանալ, հանել գպատխուցն. գոչնչացնել, ետ-ընդ-ձգել։

Déchiffrable, փոխադրելի, -ած. (ձեռագրութիւն) զոր մարթի է լուծանել, մեկնել, ընթեռնուլ. հանդ վերծանելի. օգնական։

Déchiffrement, փոխադրութիւն, տր. ընթերցուածք, լուծումն, մեկնութիւն պատկերի նշանագրաց. ինչպէս եռչնչը ետնչը օգնտմ. հանդ վերծ։

Déchiffrer, փոխադրել, ն. ընթեռնուլ, լուծանել, մեկնել զծածուկ կամ զանկարգ նշանագրիս. ինչպէս, գերչնչել եռչնչը օգնտմէ. հանդ վերծել։

— **une personne**, պատմել, ծանուցանել զյօժարութիւնս կամ զվարհուրգութիւնը. պերճին ոեչպէնի ետնօգ ոերտնը գտոյատրմէ։

Déchiffreur, փոխադրօղ, տր. ընթերցող, մեկնիչ անկարգ գրելոց. նշանալոյծ. գերչնչի, ինչպէս եռչնչը օգնտյան. բնտմտալ հանդ վերծին։

Déchiqueter, փոչխել, ն. պատառատածս գործել. հերձել. եղբևմէ ալմէ. եռտմէ։

Déchiqueture, փոչխըգիօ, եգ. պատառատած. վերջաւորք. եղբևմէ. ատչէ։

Déchirant, ante, փոչխող, ողբ, -ած. կսկծացուցիչ. ձեռգիչ. (իւրաք) գտրտչյընը. ևեկերեսնէ։

Déchirement, փոչխումն, տր. պատառումն. պատառատած. 2. խիթ. 3. կսկիծ. մտրմտրտումն. ապախարշանք. եղբևմտ. 2. ատնը. 3. իւրաքո ատնը. ողբ. իւրեչի գտրտնմտ։

Déchirer, փոչխել, ն. պատառել. 2. չարախօսել. ետ-ընդ-ամանել. 3. մտրմտրեցուցանել. կսկծեցուցանել. եղբևմտ. 2. զչարախօսել. 3. ևեկերեսնել։

Déchirure, փոչխութիւն, եգ. պատառատածք. եղբևմտ։

Déchoir, փոչնալ, ն. անկանել. յանկածուիթիւն իջանել. 2. անկարանալ. նուազել. փոչնիլ. զվեղս օգրտմէ. 3. զայգէլանմէ. եփոխիլ։

Déchouer, փոչխել, ն. հանել զնաւ խրեալ. օգնարմաւ ևերչէ եղբևմէ։

Décidément, փոխիփոմէ, ած. վճիռ առլով. հաստատուն. ճշմարտիւ. հաստատապես. բնտնի. փոխիճէ. ապրիփան ապրեր։

Décider, փոխիփել, ն. վճիռ առլ. տահմանել. որոշել. փարքը, ֆիքրվ վերչէ. փոխէ։

Décigramme, փոխիկրամ, տր. տասներորդ մասն գրամի. ոչէ կրմէն ծնռանճա ֆայը։

Décilitre, փոխիլիփրը, տր. տասներորդ մասն լտտրը. ոչէր լիտրին ծնռանճա հիռաէի։

Décimable, փոխիմօղլը, -ած. տասանորդելի. ծնփա ոչէր ալընօղիլիր. ծնփալըիլը։

Décimal, ale, փոխիմալ, -ած. տասանորդական. իալրէյ։

Décimateur, փոխիմափօր, տր. տասանորդիչ. ծնփալըի փեվելիրիճի։

Décimation, փոխիմասիօղ, եգ. տասանորդութիւն. ապանանելն, պատժելն զմին ի տասանց վիճակաւ. ծն փելի իննափան ոչէրինի փալրայը իօվը փիրմէ, զալիպլիմէ։

Décime, փոխիմ, եգ. տասանորդ. ծնփալըի. իալր։

Décime, փոխիմ, տր. տասներորդ մասն փրանկի գտսպիտացող. փոխիմ. ոչէր փրանփը ծնռանճա հիռաէի։

Décimer, փոխիմէ, ն. տասանորդել. ապանանել, պատժել վիճակաւ զմին ի տասանց. ծն փելի իննափան ոչէրինի փալրայը իմէ, զալիպլիմէ։

Décimètre, փոխիմէթրը,

ւբեփոխ. 2. Խըլմ ֆեփէ֊ֆոռմոխ ; [lander.
Déchalander, ֆ. Désacha-
Dechanter, ֆեչոնթէ, ն. զիմանել. խոնարհել. ենվէ֊ի
Déchaperonner, ֆեչոբընֆոմէ, ն. — l'oiseau, ի բաց առնուլ գդլխանոց սրսկան թռչնոյ. ու֊ի ֆոչոռնոռն պոչուբը ուշոխ :
Décharge, ֆեչոռֆ, ի֊ի. թափելն զբեռնիս. 2. արձակումն հրացանից. 3. չտեմարան. 4. հաստոց. բերան աահանաց. հոսուածք. 5. մուրհակ հաստուցման. 6. վկայութիւն. 7. ցաստագուտիւն. ազատութիւն. 8. (de coups de bâton). գանք. 9. սփոփութիւն. թեթեւութիւն. ամփոփանք. ինչ պօչոնիմ. 2. ինֆէ֊ի պօչոնիմ. 3. մշպոռ. 4. ոփըչ. ֆեօռխոչիբ. 5. իդը֊ ֆեաղ բոռը. 6. չնհոֆեխչէ֊ի. 7. խիխոռ. ֆոռխոռմ. պրոֆոռ. 8. ֆեօրխ֊ի. 9. ֆեբանհոնիմ. ինֆէխռխ֊ճ ;
Déchargement, ֆեչոռֆըճմէ, ա֊ր. թափելն զբեռնիս. ինչ֊ ենոխռվ :
Décharger, ֆեչոռֆէ, ն. թափել զբեռնիս. 2. թեթեւացուցանել. 3. ազատել. արձակել ի պարտաց. 4. արձակել հրացանս. ինչ֊ պօչոնիռֆ. 2. խոխինչխռֆ֊ի. 3. ոպռ խիռֆ֊ի. 4. խիռֆ֊ի պօչոնիռֆ, ոբռֆ֊ի ;
— sa colère, թափել զբարկութիւնն. հէրընշը ֆեօռխ֊ի ;
— le plancher, հևանել, մեխնել ի սեռեակ. օտոֆոռն ւբեփէ֊ի ;
—un coup, հարկանել. ուրթ֊ի ;
Se — sur qn. du soin de..., յանձն առնուլ ուշիք գհոգաբարձութիւն... ոչիբ ֆոռֆեխնին նոռշբրւբեշընշը չրխ֊ինի հեվնի խիռֆ֊ի ;
Se — d'une faute sur qn., արկանել յանցանս ինձնէսս ուրուք. ոչրխ֊ինին խ֊ինիռնի ֆոռխոհռ ուիռֆ֊ի ;
Déchargeur, ֆեչոռֆէօռ, ա֊ր. թափիչ. բեռառց. 2. հրացանաձիգ. ինչ֊ պօչոռնոռն. 2. խիռֆէ֊ ոբռֆոռ, ուիռոռ ;
Déchармer, ֆեչոռմէ, ն. բառնալ գդլխիթիւնն. պէոյ֊յէ֊ ֆոչոբրմէ ;
Décharner, ֆեչոռնէ, ն. քերել զմսոն յոսկերաց. 2. ծիւրեցուցանել. նիի ինֆէ֊ոռն ֆոռչրմէ, ւբեփոռմէ. 3. խըռոչոխմէ ;
Déchaumer, ֆեչոմէ, ն. կակղել զկոշտ երկիր. չրջիլ, արօրագիր առնել զանդ խոզանաւոր. ֆեռ ինֆէրոռչբ ինչնէ֊ի. ենրի ուիռոռնէ ;
Déchaussement, ֆեչոռշըմոռ, ա֊ր. բաժակիլն. բրեիլն չուրջ (գծառովք). 2. զատանելն գատամունս ի ընդոց. (ատամն) ենրոռֆընբ ֆոռչմ. 2. ոդչէ ենիռնոռն այբրմ ;
Déchausser, ֆեչոռֆ, ն. բաժակել. ի բաց բառնալ չուրջանակի գհող. չուրջ փորել (գծառովք). 2. զատանել գատամունս ի ընդոց. 3. հանել գկօշկիս, գչռնկապանս յոտից. լուծանել գխրատս կօշկաց. ենրոռֆոռ օլըն ինֆէրոռչբ ֆոռչրմէ. (ատամն) ենրոռֆընբ ֆոռմէ. 2. ոդչէ ենիռնոռն այբրմէ. 3. ւչոմէ. պրոռ ւբեփոռմէ ;
Déchaussoir, ֆեչոռոռֆ, ա֊ր. գործի գկնդա յատամանց բաժանելոյ. ոդչ ենիռնի ոդչոռնոռն այբրաճէ ուչիռ ;
Déchéance, ֆեչէոռ, ի֊ի. կորուած, գկնուած (իրաւանց). (հոֆընբը) ւչոյ ենիռ. ռոռֆոռմ ;
Déchet, ֆեչէ, ա֊ր. նուազուիթիւն. գնաս. կորուած. ֆեռոփէչէ֊ի. գ֊բոր ;
Décheveler, ֆեչէվըչէ, ն. խառնակել գմազս. առչըրընբ ֆոռխոռրըճ ենիռ֊ի.

ար. տասնաւոր. չափ ինչ. ըն ինչ։

Décampement, գործողութիւն, ար. շուկայ գնալ. օդափոխութիւն։

Décamper, գործել, ն. տառնալ, խաղացուցանել զբանակին. չուել. 2. ի վտանգաւոր տագնապէ. օդափոխուիլ. 2. ոչ նոր ներել։

Décanat, գործառնութիւն. կարգերիցուհիութիւն. տասնապետութիւն. պէր ինչ չէնքերէ, երեսէ, էնէ։

Décaniser, գործել, ն. լինել տեղապահ կարգերիցուն. ինչ չէնքերուն վերէն էնչէ կիմիք։

Décantation, գործողութիւն, էք. թափելը յայլ տեղ. պղտորիմ։

Décanter, գործել, ն. թափել տիզմով տեղեն յատեղ. ոսոսոէնք պէր ջուրը պղտորիմէ։

Décaper, գործել, ն. սրբել, մաքրել զմանդն. ջուրը ընէրմէ։

—, ն. անցանել, հլանել նաւու ընդ կիրճս կամ ընդ հրատանգաս. ինչ պղտորուն, որ ներքին ներէ։

Décapitation, գործողութիւն, էք. գլխատուածութիւն. պոլ գործ։

Décapiter, գործել, ն. գլխատել. պոլը գործ։

Décarreler, գործել, ն. քակել զաղիւս յատակին. պէր գործողներն ներքնայարը ընէրմէ։

Décasyllabe, գործել, ած. տասնվանգիան. տասն տղոյական. ոն հնչեցէ։

Décéder, գործել, ն. մեռանել. ներմէ։

Déceindre, գործել, ն. լուծանել զգօտի. գործողը ներէ։

Décèlement, գործել, ար. յայտնութիւն. յայտարարութիւն. պէյտն ինչ։

Déceler, գործել, ն. մերկանալ. ի վեր հանել. գուշակ լինել. տմտել. գործողէ ներ։

Déceleur, euse, գործող, ող, ար. ու էն. յայտնիչ. գուշակ. քաւ. գործողութիւն. ղամմալ։

Décembre, գործող, ար. դեկտեմբեր ամիս. քաղց. գործո՛ն ներ։

Décemment, գործ, մ. ըստ պատշաճի. հնութեամբ։

Décemvir, գործող, ար. տասնապետ. մին ի տասն հրամանատարաց Հռոմայեցւոց. ներէ Ռոմուլեանց ոն հնգոց գործողներէն պէրէ։

Décemvirat, գործութիւն, ար. տասնապետութիւն. տասն տրանց իշխանութիւն. ոն հնգոց գործողներէն մանուցը։

Décence, գործ, էք. վայելչութիւն. պատշաճութիւն. հնութեամբ. ներմէ։

Décennal, ale, գործական, ած. տասնամեան. ոն ներելէ։

Décent, ente, գործ, ող, ած. վայելուչ. հնութեամբ։

Déception, գործութիւն, էք. պատրանք. հնչ։

Décerner, գործել, ն. առհասանել. տալ. հնգոց ներ։ [նոց։

Décès, գործ, ար. մահ. կո-

Décevant, ante, գործող, ող, ած. պատիր. ապատիրը։

Décevoir, գործել, ն. խաբել. ապատիմէ։

Déchaînement, գործողութիւն, ար. պայրուցք. կատաղութիւն. ներելը ներէ. ներելը ներէ։

Déchaîner, գործել, ն. արձակել ի շղթայէ. 2. պրպտել. պէրեներէն գործողութիւն. 2. ներելը. 3. ներելը։

Se —, ն. ի բաց ցրուիլ պղպղել. 2. կատաղել. առատիկ պայրանալ. պէրեներէն

հանգչիլ. 3. շատապաւ գործել. խուճապիլ եղբեւրմէ. 2. քահրիանմէ. 3. ամէն իւր խոփմէ։

Sans —, ձեռով. անդադար. ամէն իւր փութէն։

Débris, փեղոյ, ար. քանդարք. աւերակք. փլածք. 2. հատակտոր. ճեպգործ. ոչխար. աւեր. 3. ձիաս. փուլլար. խըճըիը. խուրպ. վէրածք. 2. պոչը. ֆըրընիը. 3. չարար։

Débrouillement, փեղոյնիչման, ար. պարզիչն. լուծում. կնօգնե. ֆուրնըֆիլըփան եղբեւրմա։

Débrouiller, փեղոյնիչ, ն. կարգել. յարդարել. 2. ճանկել. ոգբայս ֆօմէն. փըղիմէ. 2. մանս վէրմէ։

Débrutir, փեղէփ, ն. տաչել. կափել. ոգարկել. խնամէ. փըվիմէ։

Débucher, փեղի, ն. ելանել յորիցն. յանտառէ. խուվարան, օրմանան եղբեւրմէ։ —, ն. հանել յորիցն. խուվարան եղբեւրմէ։

Débusquement, փեղիման, ար. հալածիչն. փախուցանիչն. ֆօվմա. ոխրմէ։

Débusquer, փեղիւփ, ն. ճերմել. վանել զոք ի գիպան վայրէ. 2. ընկճուիլ, հանել զոք ի պաշտամանէ. ֆօվմէ. ոխրմէ։ 2. ոչընչի մանըգոյան փըղիւրմէ։

Début, փեղի, ար. առաջին հարուած կամ մղումն (ի խաղս). 2. սկիզբն. սկաուած. օյտանա իւր ատրաչ. 2. պոչըմանչի։

Débuter, փեղիփ, ն. սկիզբն առնել. 2. խաղալ, մղել զառաջինն. պոչըմէ. 2. իւր օյնամէ։

—, ն. ի բաց տանիլ ի նախատակէ. նիշան խըրինըն իրըրմէ, ֆօխէյի օյնամէ։

Deçà, բրա. մ. յայսմ կուտէ. առաի. յայսկող. պէրի ի՛ւրաֆընդան. պէրիդէն. պա— ի՛ւրաֆա։

Décacheter, փեֆաչմէ, ն. լուծանել, քակել զկնիքն. փըհրիւնա ալմէ։

Décadaire, փեֆափա, ար. առանօրեայ. ծն ի՛ւնչա։

Décade, փեֆափ, իգ. առանմանակաց պարուճիքն. մասն մասանի իրիք բաժանուած ի տասն պարուճիքս. 2. տասնեակ. տասնօրեայ ժամանակ. ծն փիլոպըը ըներչ. 2. ծն ի՛ւն. ծն ի՛ւնչա հաֆըրա։

Décadence, փեֆափա, իգ. կործանուածք. անկածք. վատթարուճիւն. խըճըմա. փըչիչ. վերչ։

Décadi, փեֆափ, ար. տասներորդ օր. կատարած տասնօրեայ շաբաթուս հաստատակապատական տարւոյ գործպիտացուց. ծառաճա ի՛ւնչ. ծն ի՛ւնչա հաֆըրան ծն ի՛ւնչա։

Décager, փեֆաչ, ն. արձակել ի վանդակէ. ֆօֆըփէն եղբեւրմէ։

Décagone, փեֆաֆօղ, ար. տասնանկիւն. ծն փիլոչիչ եղբել. փեհէթօնչ։

Décagramme, փեֆաֆրամ, ար. տասնգրամ. չափ քինչ. ծն ֆրամ. պէր նեվ ի՛ւչա։

Décaisser, փեֆէս, ն. հանել յարկղէ. առնըֆփան եղբեւրմէ։

Décalogue, փեֆալօղ, ար. տասնպատուիրակաց օրէնք. պատուիրանք. ի՛նչ տասիրանք. ինչ ծն ինհղիկիչ։

Décalquer, փեֆալչէ, ն. դրոշմել գծագիր պատկերի իրիք ի վերայ քարտի կամ կտաւոյ. պէր ի՛ւրաչիրին չիփելիչ բիտիկի փոխըչը իսկոփ դէզը իւրիրինչ ալմէ։

Décameron, փեֆամէրօն, ար. տասնօրեայ պատմութիւն. ծն կիւն ի՛ւրաֆնէ։

Décamètre, փեֆամէթրը,

3. յարձակումն. առաւակու-թիւն. խուճ. 2. խռնդիւղ. լիւ. 3. հնձուի. լեզեալ։

Débordér, ռեդ-ռ-ռե, լ. յորդել. զեղուլ. 2. արտաքս կամիլ. խուճել. 3. փլուրը լեզեմ։

Se —, յ. հեղուլ. զիրուլ. սփռիլ. 2. հեռանալ. խուճել. ռուլեմ. 2. եբբռնկանմե։

Débosser, ռեբ-ռ, ն. լուծանել զարան. հովարը վերչրե։

Débotter, ռեբ-ռե, ն. հանել յոտից զիօշիկս. վիշտ լեզեռմե։

Débouché, ռեբ-ռե, ա. բ. ելք, ծայր ճորոյ. 2. ճանապարհ. հնարք. ելի ազատք. ելիլե. ռեբե ռ-ճ-ռ. 2. խոլ-ռ-ռ-ռ-լ. լոբե։

Débouchement, ռեբ-ռ-լեմ-ի, ռբ. բանալն. 2. անցք, ելք յընդարձակ վայր. 3. հնարք, ելի ազատք. ալմ. 2. ելիլեռե ինել ներե լեզեմ. 3. լոբ. խոլ։

Déboucher, ռեբ-ռե, ն. բանալ. մաքրել. 2. բանալ զիռլս. ալմե. 2. ելիլելեբե ռեբ խռոք եմե։

—, ն. ելանել ի կրճէ. անցանել յընդարձակ վայր. 2. լինել բերանդ գետոյն ի... ծագիլ ի... ելիլեռե ինել ներե լեզեմե. 2. լ-յ (ռեմելբ) ռեռիլեմե։

Déboucler, ռեբ-ռեբե, ն. արձակել զօղ փակոց. 2. խանգարել զդանգուրս. փռլել ընթռ-ռընբ ելռմե. 3. ռեռ-ռե-լելբե ռռմե։

Débouillir, ռեբ-ռ-լիե-, ն. եռացուցանել ի չուր գնաւս առ ի փորձել զգոյն. փռռ-մալբ բեմիլի, ռռյ-ռընբ գեռեմ եչե ռ-ռ-ռ փռլեմե։

Débouquement, ռեբ-ռ-լեմ-ի, ռբ. նեղուց. կիրճ. 2. ելք. ելիլե. ռռլալ. 2. ռիլ-ռբ լեզեմ։

Débouquer, ռեբ-ռեբե, լ. ելանել (նաւս) ընտ կիրճա. ռռբ ներբեռ. ռռլ-լռռ լեզեմե։

Débourber, ռեբ-ռ-ռեբ, ն. մաքրել, հանել գոիդմս. լռմ-ռ-ռ- ընփլելեռե, ռիլռբբ լեզեռմե։

Débourrer, ռեբ-ռեբ, ն. ի բաց հանել գնաւրս. 2. ուսուցանել. կրթել. խըբեընբռբ լեզեռմե։ 2. եռյբեընմե։ ընբռելիե վերռե։

Débours, ռ. Déboursés.

Déboursement, ռեբ-ռ-ռ-ռմ-ի, ռբ. հանելն արծաթի ի քսակէ. հատուցումն. եռռեռմ։

Débourser, ռեբ-ռ-ռեբ, ն. հանել արծաթի ի քսակէ. հատուցանել. տալ գինս. ռռհռընբռ վերռե։ եռռեռմե։

Déboursés, ռեբ-ռ-ռեբ, ռբ. յ. արծաթիւք հանելոյք ի քսակէ. ելիռեռեն լեզեռ ռելիլ։

Debout, ռբընռ, ա. յառին. կանգնաւոր. այռեռռ. ռեելիլ։

Vent —, ընդդիմեան, հակառակ հողմի. ելռլելբ բիռելիեռ։

Débouter, ռեբ-ռեբե, ն. մերժել զինդրուածս ուրուք. զինդրուածս ուրուք արտաքս օրինաց յուցանել. բեռռ եմե։

Déboutonner, ռեբ-ռ-ռռնբ, ն. լուծանել զմարմանդս. ելիյեռելբ ելռլելռբբ լռռլեռ։

Se —, յ. լուծանել, քակել զմարմանդս. 2. խոսել համարձակ. յայտնել զիրաս իսկս. ելռռբ ելռլելռբբը լեռռլեռ։ 3. ռելեռռ ռեյլեռե. ելռլելիլ ռռյմե։

Rire, Manger à ventre déboutonné, ծիծաղել, ուտել անպատ. ռյռեի չբե ևռլեռե, եռռեռ։

Débrailler (se), ռբ ռեռյլե, յ. մերկանալ զանձն. ևռռելռեռ ռռմե։

Débrider, ռեբ-ռեբե, ն. ի բաց հանել զերասանակս. 2.

բաւականք վաճառելոյ · 3. կարգագրութիւն, հնչուածն պէտ. ի. փայտահատութիւն. 3. գրելն գիտել կամ գործածական ի մատենի. ածիւ. ածուխ. բէ-ւճ. 2. ներկ. 3. եւթնաւոր օթոմա. ի. վերնոյն ծածկ. 3. ալեհաւաքը, ազդարարութիւն եղեռնի.

De bon, de mauvais —, գիւրին, գժուարին ի վաճառել. ծոյլ. կերկին առնելոյ.

Débitant, վերնագիր, ար. վաճառօղ. առնօղ.

Débiter, վերնագրել, ն. վաճառել գիւրաւ, յաճախ. 2. պատմել. ասել. հռչակել. 3. կարգալ. ընթերանալ. ի. արձանագրել գործածականն. գրել գիտել ի մատենի. 5. հատանել առատ. ածուխ. առնել. 3. նուէր եղեռն. 3. եւթնաւոր ըստ օթոմանի. ի. ազդարարել. ալեհաւաքել. վերնագրել ի մատենի. 5. վերնոյն ծածկել; — en gros, միանգամայն վաճառել. հեղինակի պէտքն. ծախել առնել.

— en détail, մասն մասն, առկայ առկայ վաճառել. ապրանք առնել.

Débiteur, trice, վերնագիր. ար. եւ էիւ գործածական. ազդարար.

—, **euse**, — de nouvelles, պատմիչ. առասպելախօս. ստելիչ. ծածկ.

Déblai, վերնք. ար. պակասիլն. բառնալն գետ. 2. հողակտոր. ծածկագիր ծատրաքը ծատրաքն. ածուխ երկրի ներքին. 3. ծատրաքան ծածկ.

Beau —, յաջողութիւն. գործի. ծածկ.

Déblatérer, վերնագրել. ն. առատապօդիս բամբասել. չարախօսել ընդդէմ ումեք. ծաղրել ընդդէմ ումեք զերծնելոյն գործոյ ինչ. վերնագրել.

Déblayer, վերնագրել. ն. ի բաց բառնալ գետ. 2. մաքրել, յարդարել (գետն). ծածկագիր ծատրաքը. 3. ելեք) վերնագրել, ներկագրել.

Débloquer, վերնագրել. ն. փոխել կամ ուղղել զնշանագիրս շղթայից. 2. ի բաց բառնալ զպաշարումն. ծածկ զնշանել հարձակողը զերծնելոյն. 3. ազատել ծածկագիր.

Déboire, վերնագիր. ար. յոռի համ որ մնայ յետ քաղցրոյ. գառնութիւն. 2. նեղութիւն. ձանձրոյթ. խղճահարութիւն ծանր ծալն ունել. ծիկնոտ. 2. ընթերցիր. օտանի.

Déboitement, վերնագրել. ար. խախտելն ոսկերացի. վերնագրելն ներքինաց ընթերցողաց.

Déboiter, վերնագրել. ն. խախտել (զոսկերս). 2. բաժանել, ճեղքել ի միմեանց. ներքինաւ ընթերցել. 2. ալեհարել.

Débonder, վերնագրել. ն. բառնալ. հանել զնիցն. ծածկագիր ընթերցել. ալեհել;

—, ն. զերնալ. ծածկ;

Se —, ն. թաթախել. հոսել չտապաւ. ընթերագ ածուխ գործել.

Débondonner, վերնագրել. ն. բառնալ զնիցն ի տապակ. ճեղքագիր ծատրաքը ընթերցել.

Débonnaire, վերնագիր. առ. մարդասէր յոյժ. կարի հեզ. ծածկ հարկ. ծածկ գալագիր.

Débonnairement, վերնագրելով. ած. բաղցրութեամբ. հանդիպելի. լրիվցնել.

Débonnaireté, վերնագրութիւն. նե. բաղցրութիւն. հանդիպելիութիւն. ներողամտութիւն.

Débord, վերնագիր. ար. զերնալ. յորդելն. ծածկ.

Déborde, ee, վերնագրել. առ. զերկն. ապերասան. ծածկագիր. ածկագիր.

Débordement, վերնագրելով. ար. յորդութիւն. զերնալ. 2. անառակութիւն.

Débardage, ւ. թափել գնաւ փայտից. յԱփին ծառահատս զոլորիմս:

Débarder, ւ. թափել զբեռնիս փայտից. յԱփին ծառահատս չբեռուրէ:

Débardeur, ւ. փայտահան. թափել բեռանց. ծառս զոլորտան հանել:

Débarquement, ւ. բեռնել. ը. թափելն գնաւ. ի նաւ զոլորիմս:

Débarquer, ւ. թափել գնաւ. հանել արտաքս ինաւէ. ի ցամաք զոլորիմս: —, ն. իջանել ի ցամաք. ելանել ի ցամաք:

Débarras, ւ. ազատութիւն. վերծուած. ազատուած. ի ծառիս:

Débarrassement, ւ. բառնալն գնաւն. գիւրելն. վերծուածն. ի նաւէ ելելոյն ի ցամաքս. ելոյթ. ի ծառիս:

Débarrasser, ւ. բառնալ գնաւ զնաւի. գիւրել. վերծուացանել. ի նաւէ ելելոյն. ի ծառիս:

Débarrer, ւ. բառնալ, մարդել զաւազանս կամ գնաւի ի ծովէ. յայ ի նաւս ելման ազդելն ընդունս ելելոյն ի ծառս. ի ցամաք:

Débat, ւ. ը. վիճաբանութիւն. մաքառումն. 2. կռիւ. կռուի. գոհութիւն. ի զրոյծ. 3. ինչ:

Débâter, ւ. ն. հանել ի բաց գհամանս. ի ծառէ ընդունս:

Débattre, ւ. ն. վիճել. պայքարել. մաքառել. բառնալ զհակառակ. ի ծառ. նիզ կռիւ:

Se —, ն. յաղել. ձգել. ի ծառ ընդունիմ:

Débauche, ւ. ա. պղծութիւն. շռայլութիւն. գեխուեցիկն. լկտութիւն. ինքնկիր. իղ ի ելելոյն:

Débauché, ée, ւ. ն. անառակ. չուայտաբար. գեխ. խառնաձաց. լկտի. ինքնկ. ֆանդիկ. ի ծառելոյն:

Débauchement, ւ. ը. մոլորեցուցանելն. յանառակութիւն. ինքնկիրն:

Débaucher, ւ. ն. գերծուցանել. մոլորեցուցանել. ածել. յանառակութիւն. 2. հանգուցանել. զօրս ուցանել. պատճան ընծ. ի ծառիս. այրիմն. ի ծառելոյն կիներ. 3. բռնաբիւնաբար ունկն կիներ:

Se —, ն. յանառակութիւն. յայպանութիւն հանապազ. 2. ի ծառել գգործն. հանգչել. ինքնկիրն ի ծառ. ի ծառելոյն կիներ. 3. ելնել ուրիշներ բռնաբիւնի. ունկն կիներ:

Débet, ւ. ը. պարտիք. հաշուոյ պարտուց. գրոյ:

Débiffer, ւ. ն. ակառացուցանել. խաժաբել. խանգաբել. ի ծառելոյն պատրիկ:

Visage débiffé, երես գառնաբ եւ երիվացեալ. ի ծառելոյ ունկն կիներ:

Débile, ւ. ն. տկար. անզօր. ընկճ:

Débilement, ւ. տկարութիւնս. ի. տկարութիւնն ելելոյն:

Débilitation, ւ. ը. տկարացուցանելն. ի ծառելոյն տկար:

Débilité, ւ. տկարութիւն. ի ծառելոյն տկարութիւն:

Débiliter, ւ. ն. տկարացուցանել. ի ծառելոյն տկարութիւն:

Débiller, ւ. ն. լուծանել գկապս նաւամիջ գրաստու. արձակել գերբ արն. ելել զաշելոյն կոշիկ:

Débit, ւ. ը. վաճառք. յանախ վաճառուած. 2. ի

բանութ)եամբ. (Խ.)ին. (Ծ.) ան. 2. (Խ.)ուն. (Ծ.)ան Եօթնեակ. 3. Խ.ին. 4. (Ղրիմ.) ֆոթ) ըստ. Խ.ի։

Dé, գե. որ. տապեղուստը. քուեայ. 2. մատանի գերձակաց. մատանոց. ստր. 2. Եր.ոտիկ։

Flatter le —, ողբալ զքուեայն. մեղմով արկանել զքուեայն յատացեալ զի փորք ինչ ծխիւ եկեսցէ. 2. ամբարել, նաւագեացանել բանիւք զերս ինչ արամականաց. աֆեթ առչ Ելիներդ Եոփոյնչ ստրը Եուչ Եվ.ոցմէթ սիմոթ. 2. Եոնէկիչ մոպեկի առֆոստրաթ նօել Ելիմոթ։

Tenir le —, բարձրերեց, յաւասլակաց լինել (ի կառաւս). փոնոհոդերիդ գոլ ելմոթ։

C'est un coup de —, բախտի գործ է. որ օյոնոս ստոր. դոխի Եւէ տիր։

A vous le —, քեզ անկ է. քո է. ոնա պէ.էր.ինին տիր։

De ce que, որ չէ Եը. Եի. վասն զի. Է.ոնոյ։

Débâclage, գեղոպէլճ. որ. բառնալն զպատարկնաւս ի նաւահանգստէ. Խ.իմնէ գօյալիմ։

Débâcle, գեղոպէԼԷ. Խ. յառնանալ, հալումն գետոյ. 2. յանկարծական փոփոխումն. շրջառած. Ես գոստոնոան Է.ոգ.ուցիթ. Երիթ. 2. պէրոն պէրե գեղոչիլէ. Խ.իմ.ուցիթ. 3. ո. Débâclage.

Débâcler, գեղոպէ. Ն. յառնանել, հալել գետոյ. գոստ Է.ոգ.ուցիթ. Երիթ. — , Ն. բառնալ, հանել զպատարկնաւս ի նաւահանգստէ. Խ.իմնէ գօյալիմ. գօյ Ի.իմ.ուրիթ. գօյ Ի.իմ.ուրիթ Խ.իմնէ գէ.ոբրիթ։ — une porte, բառնալ զդուռն. բառնալ զնիգն. Ե.ոգ.ոյս ա.ուրթ. Ես.ոյ գեդրէրի.ն չէ.ոբրթ։

Débâcleur, գեղոպէ.ոյս, ար. նաւահան. ատրկան հա-

նելոյ զպատարկ նաւս ի նաւահանգստէ. Խ.իմն նագ.ոյր։

Débagouler, գեղոյ.ուլ, Ն. բարբանչել. խօսել յանխուն. Ի.ոնի յոլթ. ոդնեա Ի.ուին գեղոչ.ուիլ։ — , Ն. փսխել. Ե.ոոմթ։

Déballer, գեղոլի, Ն. յանձնել զծրարս բեռանց. բառնալ զկապս. 2. ոսոնալ. ճոդոպրել. Ի.ոգ.ո Ի.ոգ.ուիլ. գեղի ալթ. 2. ոչ.ուրթ. Ե.ոլթ։

Débandade, գեղոյ.ոոթ, À la —, գ. խառնիխուռն. Ե.ոլմոթ.ոչ.ու։

Mettre tout à la —, զամենայն վեր ի վայր հարեալ խառնակել. Ե.ոլմոթ.ոչ.ու Եոգեղ պլոթթ։

Débandement, գեղոյ.ոլմի, ար. յրուկն. 2. թուլութիւն. ոոչ.ուլմ. 3. Ի.ուլթ.Ի.ի։

Débander, գեղոյ.ոի, Ն. քակել. արձակել, լուծանել զպատանս. 2. թուլացուցանել. դոչ.ուլ Ի.ոգ.ուիթ. 2. Ի.ուլիմթ։

Se —, Ն. յրուկ. քայքայել. ոոչ.ուլմ։

Se — l'esprit, հանգչել. սմոփել. Ֆէրոհլանոթ. Ես Ֆէրրի.ոՀ Եմիթ։

Débanquer, գեղոյ.ի, Ն. յինչն թմոփել զանգանն. յաղթել. ոսոնալ ի խաղս զանձնային արծաթ սեղանին. գոնէ.ոլ ոչ.ուրմոթ. ոչ.ոնոա ոնիչ.ոն ոփչոյ Ե.ոլմոթ։

Débaptiser, գեղոփչի, Ն. հրաժարեցուցանել ի մկրտութենե. 2. փոխել զանուն ուրուք. վՖինկիչ.ի Եես.ոն Եմիգ.ոյր. 2. Ես.ոնի գեչ.ոյր։

Débarbouiller, գեղոոպ.ոյ.ի, Ն. մաքրել. յատնել (զերեսս). (Խ.ոլ) Խ.ոյ.ոմոթ։

Débarcadère, գեղոոԼ.ոմ, ար. տեղի թափելոյ զկառաւսմոլոչ.ոյ.ոմոթ Եէր։

Dardille, ֆ—ր֊էյլ, էֆ. հնդիկ ձաղախոտ. ֆ—ր֊նֆիլ ն—ղ֊ֆ.

Dardiller, ֆ—ր֊էյ֊լ֊ե. լ. արձակել հնդիկ ձաղկանյ. ն—ղ֊ե֊լ վ֊ր֊ֆ.

Dariole, ֆ—ր֊էօլ էֆ. ապուր մը կարկանդակի. ունը նե֊լ ն—ր֊ղ էյէ.

Dariolette, ֆ—ր֊էօլ֊թ, էֆ. մանրիկ գիւղական կնոջ. ֆ—հ֊ր֊ն֊ֆ֊ր֊ը֊ն֊ը ա—ֆ֊ը֊ֆ ֆօ֊ն—.

Darnamas, ֆ—ն—մ—, ա֊ր. բամբակ Զմիւռնիայ. Իզմիր ֆ—մ֊ղ—ը—.

Darne, ֆ—ն, էֆ. ապատառ, մսեղ ձկան. պ֊ը֊ֆ ֆ—ր֊ը—ղ. փէնֆ.

Darse, ֆ—ս—, էֆ. նաւահանգստի ընտրեալ մաս. էլ֊մ—ը֊ն էյ ն—ր֊ֆը.

Dartre, ֆ—ր֊ը, էֆ. արբոյն. ն֊ր֊էյ֊ն.

Dartreux, euse, ֆ—ր֊ը֊ե, ը֊զ. ած. արբոյնաւոր. ն֊ր֊էյ֊լ֊ն.

Dataire, ֆ—ֆ֊է—, ա֊ր. հաստատութեան պաշտօն. պահերէց աստիճան աստղաբաշխանց կամ հաստատիչ ի Հռոմ. ր֊ո֊մ֊ֆ֊ի ա֊ն֊ի֊ն֊ի֊ն֊ը ֆ֊ր֊ը֊ն֊ը֊ն֊ը ը֊էյ֊ր֊ե֊ն.

Date, ֆ—ֆ, էֆ. թուական. թուականաւորութիւն. թիւ ժամանակի. թղթոց. ն֊ր֊էյ֊ն. ֆը֊ն֊ո֊ղ ն֊ր֊էյ֊ն֊ի֊ն.

De nouvelle —, նոր. նորոգ. այժմեա. ի֊ն֊ի֊ն.

Prendre —, օր, ժամանակ առհմանել. ժամադրել. 3. գրաչեմել, նշանակել զժամանակն. ձ֊ո֊հ֊ն֊ի֊ն ֆօ֊մ֊ֆ. 2. ն֊ր֊էյ֊ի֊ն֊ի֊ն ի֊ա֊ղ֊ֆ֊ը, ֆօ֊մ֊ֆ.

Dater, ֆ—ֆ֊ը, ն. գրաչեմել, գնել զթուականն, զժամանակն. ն֊ր֊էյ֊ի֊ն ֆօ֊մ֊ֆ.

— de, կարգել գալ. պ֊ը֊ն֊ղ֊ը֊ը֊ը (ո ն֊ֆյ֊ի)֊ո֊ն օ֊մ֊ֆ.

Daterie, ֆ—ֆ֊ը֊ի, էֆ. առեան աստղաբաշխանց կամ եկեղեցական հաստատիչ ի Հռոմ. առեան հաստատութեան. 2. հաստատութեան ապատառութիւն. յօմաֆ ընտրելոյ փլուզը. 2. ընտրելի փլուզեալ բեայէ֊լ֊էյէ.

Datif, ֆ—ֆ֊ի֊ֆ, ա֊ր. սրատկան (հոլով). հնտայէ.

Dation, ֆ—էօ֊ն, էֆ. սպառչասիթիւն. տալն. տուրք. վ֊ր֊ի֊ը.

Datte, ֆ—ֆ, էֆ. արմաւ. ի—ր֊մ—.

Dattier, ֆ—ֆ֊էյ֊ե, ա֊ր. արմաւենի. ի—ր֊մ— ագռաղը.

Daube, ֆօ֊ղ, էֆ. եփոյք կամ հանգերձանք մսոյ. ունը նե֊լ ն—ա֊ր ի֊ա֊ֆ ն֊ի֊ր֊ի֊մ—ն.

Dauber, ֆօ֊ղ֊ե, ն. կատափա հանել. 2. ծաղր առնել. նախատել. չարախօսել. գրկել. ի—մ֊ր—ֆ ա—ր֊մ֊ֆ. 2. մ—ֆ֊ո֊ր֊ի ի֊ր֊մ֊ֆ. ֆ֊ի֊մ ա֊ե֊ղ֊ի֊ն֊ֆ.

Daubeur, ֆօ֊ղ֊ե֊ո—, ա֊ր. պղպանող. չարախօս. վ֊ի֊ղ֊ի֊ն֊ի֊ն. ֆ֊ի֊մ ա֊ե֊ղ֊ի֊ն֊ի֊ն.

Daugrebot, ֆօ֊լ—ը֊ղ֊ե, ա֊ր. նաւ մեծ ձաւկեն սրատալոյ. պ֊ը֊ը֊ֆ ա֊վ֊ը֊յ֊ա֊ճ֊ո֊ֆ ֆ֊ա֊յ֊ը֊ֆ.

Dauphin, ֆօ֊ֆ֊լ֊ի, ա֊ր. պետին. 2. անդրանիկ արգի թագաւորին Գաղղիացւոց. ի֊ն֊ա֊ղ պ֊ը֊ը֊ղ֊ը. 2. Ֆրանսա ֆ—ֆ֊էյ֊հ֊ը֊ն֊ը֊ն էյ ի֊վ֊ը֊պ֊ը֊ը.

D'autant mieux, ֆ'օ֊ղ֊ֆ֊լ֊ի֊ե, մ. այնչափ աւելի. օ ֆը֊ղ֊ը ը֊էյ֊ղ֊ի֊ֆ.

D'autant plus, ֆ'օ֊ղ֊ֆ֊լ֊ի֊ե, մ. այնչափ առաւել. այնչափ եւս աւելի. օ ֆը֊ղ֊ը ը֊ի֊ֆ. օ ֆը֊ղ֊ը ը֊էյ֊ղ֊ի֊ֆ.

D'autant que, ֆ'օ֊ղ֊ֆ֊լ֊ի ֆը֊ն, էյ. յորչափ. մինչ. ֆ—ի֊ն֊ի֊ն ի֊ն֊ի֊ն ֆ—ղ֊ը ի֊ն֊ի֊ն.

Davantage, ֆ—վ֊ն֊ղ֊ի֊ֆ, մ. առաւել. եւ եւս. այլ. ը֊էյ֊ղ֊ի֊ֆ. ֆ—հ—.

Davéridion, ֆ—վ֊ի֊ր֊ի֊դ֊ի֊օ֊ն, ա֊ր. եւդ քարբի. ի֊ն֊ֆ֊ի֊ր֊ի֊ի֊ի

խաղ. 2. քարինք ալիւսակի խաղալու. 3. ապատ քար. ն. թեւամբ. փամբ չյառնալ. 2. փամբ խալը. 3. փամբ. փամբոյ լըմնալ. ն. սրդ. պինդ։

Dame-jeanne, փամ-ժան, ից. հաղարապակ գինւոյ. փախճան։

Damer, փամբ, ն. ապատ առնել, գլխի ի քարանց. ի վերջին խորը եկանել, հանել. փամբ լըմնալ, կրնալ։

— le pion à qn., գլխլ. ետ-նիւն ուրեք. կերթալ։

Dameret, փամրակ, ար. սիկնաեր. պինդոն։

Damier, փամիէ. ար. տախտակ ալիւսակի խաղալու. փամբ խաղնել։

Damites, փամիթ, } ար. յ.

Damitons, փամիթոյ, } ազգ ինչ կատարդ. պիտի պերնէ։

Damnable, փանոպլը, ած. արժանի պատապարտութեան. 2. եղերելի. պիտաս կար. կեհհանելի. մերթապ օրոյ փոխրհամբերել. 3. մերթապ։

Damnablement, փանոպլըմն, մ. չարաչար. պատապարտութեամբ. մերթապ օրոյ ըսկսելով պէս մարդ ըլլալ։

Damnation, փանոպիոյ, ից. պատապարտութիւն. կեհհանելի փրկի։

Damné, փանէ, ար. պատապարտեալ. ի դժոխս. կեհհանելի. մերթապ։

Damner, փանէ, ն. պատապարտել. պատուհասել. մերթապ կրնալ. կեհհանելի համար կրնալ։

Âme damnée, անձնամատն ի չեռա պլուզ. զերի ստրուկ. պերի ստրուկ պէս ուրիշին հնազանդ։

Damoiseau, փամուազօ, ար. պատանի ազնուական. 2. չքաղեր տիկնոջ. քծնող. ծոյլ ապի կեանք վարել. 3. խոտոր. ուշիմ. սխրամիտ։

Damoiselle, փամուազէլ, ից. օրիորդ ազնուական. փեսպ. [ուշ. պճօ։

Dandin, փանդէն, ար. ապ.

Dandinement, փանդինմըն, ար. երերումն. սալընթաց. սալլոմ։

Dandiner, փանդինէ, ն. տատանիլ, տարտաղրել զանձն ապշութեամբ. սալընթանալ։

Danger, փանժէ, ար. վտանգ. տագնապ. ինհլութիւն։

Dangereusement, փանժերէզմն, մ. վտանգապես. ահաւորապէս իւր։

Dangereux, euse, փանժերէ, զ, ած. վտանգալից. վտանգապարծ. ճգնական. ինհլութեան։

Dans, փան, նե. ի միջ. ի. 2. ըստ. իւրեանց. պէս. տես. 2. ներքեւ։

Danse, փանս, իէ. կարկաչ. պար. 2. կարատարան. խօտ. 2. խօտ ինչ ինչ։

Entrer en —, մտնել ի պարս, ի գործ. միջամտիլ կրնալ. խօտ յոյ, գործ իւր ներմուծ. ներելմուծ։

Donner une — à qn., պատժել. հարկանել. զարկոյ ինչ տալ։ պեծ։

Danser, փանէ, ն. ն. կարատել. խօտ ինչ։

Danseur, euse, փանէօր, էօզ, ար. եւ իէ. կարատիչ. խօտ ինչ։

Darcine, փ. Darse.

Dard, փար, ար. ատեղ. գնդապրդն. 2. սլաք քանիցս կակծեկիր. 3. խայթոց (միջատից). 4. կնիք ծառկանց. հընչուած. 2. ինհնօրօ ճառ ախօս. 3. (բրբ.) ինհնի. (խլուն) փլինի տեսու. 4. նշոյլ խոնին։

Darder, փարդէ, ն. զենգարգունս արձակել. 2. հարկանել, խոցոտել նիզակաւ. 3. արձակել. հընչուած ընել. 2. հընչուիլ տրտնջալ. խոցոտիլ. 3. ընկալ. տարեալ։

Dardeur, փարդէօր, ար. սիզաւոր. հընչուիլ։

Dada, տատա, ար. ձի. ոճ։
Dadais, տատե, ար. ապուշ անձիա. դեռն. ահմոտ։
Dagorne, տաֆոռն, էֆ. կով մինգլխուր. 2. պատառ ապրիշում գազիր. տէր պոյնոպլընէ։ 3. ընդհին ֆօճո ֆուրը։
Dague, տակ, էֆ. գաշոյն. խանչար։
— de prévôt, խարտպան չսանեակ ի հարկանել ըզնասպա. ինգիլիզէ տեսչեֆ էֆտին ֆոնկը։
Dagues, էֆ. յ. սասկինը բազկասկը հագլերուն. ինչէին ինչ պոյնոպլընը։
Daguer, տակե, ն. հարկանել գաշասնիւ. 2. գուդիլ հագլերուն ընդ հղին. խանչար ինչ սարմէ. 3. ինչէ սըմէ, ընֆլինչիւ։
Daguerrotype, տակոտիֆ, ար. գագաուերեան, լուսասիպ գործի. Տակեր գնավէնին նոր սըն ինավէր սարմէ սինին։
Daguerrotypie, տակոտիֆի, էֆ. գագաուերեան նկարչութիւն. լուսանկարչութիւն. Տակեր գնավէնին ինեզընեմ ինավէրինչ։
Daguet, տակե, ար. եղջերմի. ինչէ պոյնըզը։
Daigner, տեյնե, ն. արժանի համարել. հաճել. յաչէ ինօրհե. էրինէնաղ էնհե։
Daim, տեյ, ար. պծեաձ. ֆեչրան։
Daine, տեյն, էֆ. էգ պծեաձ. ֆեչրան պէնէ։
Dais, տե, ար. հովանոց. յարկ. ամպ հովանի. 2. գահ. ոտկոպան. 3. ինիչ։
Dalle, տալ, էֆ. սալաքար. խոռը տեօլհե ինալը. 2. տ. Darne.
Daller, տալե, ն. յատակել սալաքարիւ. խոռը ինալ ըս տեօլհե։
Dalmatique, տալմատիֆ, էֆ. հոլանի հանգերձ (սարկաւագի). (կիսմասըն) խոսի վերոյ։
Dalon, տալոյ, ար. ձող,
Dalot, տալօ, խողովակ նաւուց ուսան ապտակի ջուրը արտաքս հոսին. ինգիտ տէրէնէ սալար ոճմէնէն տեսչէ, օլոճ։
Dam, տէ, ար. ջիաս. զարար։
Damaras, տամառա, ար. հնդիկ կերպաս. հինգ ֆոռմալը։
Damas, տամա, ար. գամասկոս. գամասկացի կերպաս. 2. գամոն. գամասկեան սալար. 3. ապնիւ, գամասկեան պազպանաս. փըճէնը պեղէնչ. 2. չոխրէնչ. 3. փըճէնը խուչէր։
Damasquiner, տամասքինե, ն. պատռել, գրատագել սակառով կամ արծաթով զէրկամբ. տապան ելնիչ. սնոճն ինչ տեղէր ֆոխլամաք։
Damasquineur, տամասքինէօռ, ար. որ գրատագէ սակառով կամ արծաթով զէրկամբ. տապան ելնիչ։
Damasquinure, տամասքինը, էֆ. գրատագելն սակառով. գամասկեան գրատագ. տապան։
Damassé, տամասե, ար. կերպաս գործեալ իբրեւ զգամասկացի կերպաս. փըճէնը պեղէնչ ինչ էնխոտի պեղէնչ։
Damasser, տամասե, ն. գործել գամասկ կամ կերպաս գամասկացի. փըճէնը պեղէնչ էնխոտե։
Damassure, տամասիւռ, էֆ. ձեւք կամ պատկերք ի վերոյ գամասկի. գործած գամասկացի. փըճէնը պեղէնչ ինչիրինեն օլան նոխէ, բեռ։
Dame, տամ, էֆ. տիկին. 2. դշխոյ, օրիորդ (քահանայից խաղատն). հանըմ. ֆոքըն. 2. (օյոան փեռզըտընեն) եըզ։
Aller à —, երանել ի վերջին խորշոմ տպիւռատկի խաղատն. տամայոռ նչքեմէ։
—, պլ. ատրպարէզ. ինրչէ։
Dames, էֆ. յ. տպիւռատկի

պան · 2· կողմնական արահետ աւազ սեղանոյ · 3· քող մանաւանդ · ծիանչէ · 2· գալ փչր-ուած եան ծէր-ութ-ի · 3· ծ-ուած ծ-ուը եօրինե-ու · —, ար· պահապան · 2· գանձապետ · 3· ժողովգպապետ · գե-ի · 2· խոշինի ո-ոհ-ծ-ըը · 3· խմոր։

Cutané, ée, ծի-գ-ան, -ն· մորթ-ոյ · վերնի պ-ոյթ ։

Cuticule, ծի-գ-ի-ը, ծ· մորթ ուսրբ · պարուսակ · ինձ պ-ոյթ · ը-ը ։

Cuve, ծի-վ, ծ· Հնձան · 2· ան, կարաս նաթօտաներ-կաց · ը-ը · վերնի-ան · 3· գոյ-ած ծ-ուը-ը ։

Cuveau, ծի-վ-ը, ար· փոքրիկ Հնձան · ծի-ը-ոյ ը-ը ։

Cuvée, ծի-վ-ի, ծ· Հնձան մի վ· պէր ը-ը փօը-ս ։

Cuver, ծի-վ-ի, ն· ձեալ, եւալ գինւոյ ի Հնձանի · 2· թ-ափել գ-ինի · սեր-ափել ի գինւոյ · ը-ը-ուած ծ-ուծ-ի, ծիւ-ի-ծ· 2· պէր-օ-ը-ը-ը- ին-վէր-ծ·։

Cuvette, ծի-վէտ, ծ· կոնք · վերնի ։

Cuvier, ծի-վ-իէ, ար· ատչա · ին-ուին · [ծ-ուծ-ին։

Cyathe, ս-ի-ն, ար· բաժակ։

Cyclamen, ր · Ciclamen.

Cycle, ս-ի-ը, ար· ծիր, շրջան (արեգական) · գ-ուր · վ-ի-ծ-ի ։

Cycloïde, ս-ի-ը-ի-ր, ծ· Ծրա-կ-ի-ր-ագ · կոր գիծ · ր-ոյ-ծ-ի-ն պէր հի-ս-ի-ի-ի · ի-որ-ը ի-ս-վ-ը-ը-ի ը-ըշ-ը-ը ։

Cyclope, ս-ի-ը-ի, ար· կիկողապ · Հսկայ անարի դաբրին Հեփեստոսայ միով ուսիի բազրակ ակամբ ի ճակատս· ա-ն-ն-ը-ր պէր ի-ս-վ-ը-ը-ի ին-ոպ-ի ը-ը ծ-ան գ-ի-ն-ի · ի-ծ-ի-ի ։

Cygne, ս-ի-ն-ը, ար· պարկապ · 2· կարապ աստեղաստուն · ծ-ոյ ծ-ու-ը · 2· պէր-ծ-ի ի-ր-ծ ։

Cylindre, ս-ի-ի-ն-ը, ար· գլան · օ-ը-ը-ը ։

Cylindrique, ս-ի-ի-ո-ի-ծ, ած· գլանաձեւ · օ-ը-ը-ը պ-ի-ի-ծ ։

Cymaise, ս-ի-ծ-ը, ծ· Ծ-ոտ-զարդ ինչ պատկի չ-ի-ու-ա-ծ-ոց · վերնի ։

Cymbale, ս-ի-ո-ը, ծ· Ծ-ն-ծ-ղ-ոյ · ը-ի-ը ։

Cynique, ս-ի-ն-ի-ծ, ած· կինիկեան · չ-ն-ական · 2· ի-ր-ր · անամ-ի-ի · կ-ա-ծ-ե-ց-ու-ց-ի-ի · վ-ե-ը-ի · վ-ե-ը-ի-ս-ո-ո-ի-ն-ի-ն-ի-ն · 2· ի-ր-վ-ո-ի-ը · պ-ի-ր-ի-ն ո-ի-ր-ի-ն հ-ո-ր-ծ -ի-ո-ն ։

Cynisme, ս-ի-ն-ի-մ, ար· ա-զ-ա-ն-ի կ-ի-ն-ի-կ-ա-ն-ց · 2· ի-ր-ր-ա-ի-ի-ի-ն · ա-ն-ա-մ-ի-ի ս-ի-ի-ն-ի · 2· ի-վ-ի-ո-ի-ն-ի-ի ։

Cynocephale, ս-ի-ո-ի-ֆ-ը, ար· չ-ի-ա-գ-ո-ւ-ս կ-ա-պ-ի-կ · վ-ո-վ-ի-ի · գ-ո-ը-ը-ը ծ-ոյ-ո-ո-ն ։

Cynoglosse, ս-ի-ո-ի-ծ-ը, ծ· չ-ա-ն-ա-լ-ե-զ-ու (խատ ինչ) · ն-ո-ո-ի-ի · գ-ո-ը (-ո-ի-ի-ի-ի) ։

Cynosure, ս-ի-ո-ի-ո-ը, ծ· փոքր արջ աստեղաստուն · չ-ի-ա-գ-ի · ծ-ո-զ-ի-ի ո-ո-ը-ը ։

Cyprès, ս-ի-ր-ի, ար· ռաճի · գ-ր-ի ։

Czar, չ-ո-ր, ար· կայսր ի-ո-ւ-ա-ց· Ա-ո-վ-ո-ֆ վ-ր-ո-ւ-ը, ը-ր-ը ։

Czarine, չ-ո-ի-ն, ծ· գ-ի-ո-ի ի-ո-ւ-ա-ց · Ա-ո-վ-ո-ֆ վ-ր-ո-ի-ո-ր ։

Czarowitz, չ-ո-ո-վ-ի-ը, ար· որդի կայսեր ի-ո-ւ-ա-ց · Ա-ո-վ-ո-ֆ ը-ր-ը-ը-ի ն-վ-ը-ո-ր ։

D.

Da, գ-ո, ած· oui-da, արդարեւ · այո այդպէս է · գ-ե-ի ե-ց-ի գ-ի-ր ։

Nenni-da, ոչ բնաւ· արդարեւ չ-ի-ն ոչ · ի-ա-ր ե-ց-ի գ-ի-ր ։

Dactyle, գ-ո-ի-ի-ի, ար· ա-ա-ի-ն · չ-ա-փ ինչ երգ-ոց · գ-ի-ր ն-ի-վ ի-ր ի-ն-ի ։

ջատագովել. ինքզինքը. 2. — պետրէ Curatelle, էթ — տրիս. 2. — պետրէ Curateur, էթրիս, ր. հոգաբարձու. խնամակալ. վոխ. էտյերճը։

Curatif, ive, էթրիտիֆ, իվ, ած. բուժիչ, դարմանիչ (գիր.). էնֆոթոր (ինա)։

Curation, էթրասիոն, էթ. դարման բժշկութեան. ինքնա-։

Curatrice, էթրատրիս, էթ. հոգաբարձու. վերի, էտրճը։

Cure, էթր, էթ. գիր. դարման բժշկութեան. 2. ժողովրգապետութիւն. 3. հոգ. ինամք. 2. ինամելի. 3. էտյճը։ — d'oiseau, փետուրք ի մազքին. գլխորդս ճանչոց. էնէլճը գոշնիճը ինքզինքին ինչն ինչ։

Curé, էթրէ, ր. ժողովրգապետ. խոժ։

Cure-dent, էթր-գան, ր. ատամնակրկիտ. չիղ մազրին ատամանց. տիլ հիլնը։

Curée, էթրէ, էթ. կերակուր չաղց յօրոզ երէոց. որամանն շան. ավշան պեօ-պէնէ նէթրէճն էոյ։

Faire —, ուաէլ չաղց զորամանն. պեօպէնէ ուէնյճնէ ինքզինքին։

Cure-oreille, էթրօրէյ, ր. ականջակրկիտ. չիղ կանջի մազրին. հիլնը. էօրճի հիլնը։

Cure-pied, էթրփյէ, ր. դուբ ամբակաց. նալկնոր ոզնը։

Curer, էթրէ, ն. մազրել. պեղել. ինքզինքի։

Se — les dents, les oreilles, քարել, մազրել զատամունս, զականջս. տիլ, էօրճի ինքզինքին։

Cureur, էթրէօր, ր. — de puits, մազրիչ, պեղիչ ջրհորոց. էօյոճը. էօյոր ինքզինքին։

Curial, ale, էթրիալ, ած. ժողովրգապետի. ժողովրգապետական. խոժ։

Curie, էթրի, էթ. ատեան. տասնեակրդ մնան միոյ ցեղի (առ Հռոմայեցիս)։ Էօրի Ըօմուլոսէ էնթիճնօ պեօ էնէրկնէն ճնօնէնօ պեօլէյճը։

Curieusement, էթրիէօզմա, ած. քննասիրաբար. 2. խնամով. հաւատարիմ. ըօլնըմբր նէն էնինէօ նէն. 2. ինէօյինէօ նէն։

Curieux, euse, էթրիէօ, էօզ, ած. հետաքրքիր. քննասէր. ուէլսինգիր. յօղալի. 2. չնաշխարհիկ. չքնաղ. հոբանչան. ըօնէնըօրճի. ինէօ-ինէօ. 2. նոպէր. ինօհի։

Curion, էթրիօն, ր. ատեհապետ. ատեհային քաւիչ Հռոմայեցւոց. Էօրի Ըօմուլոսէ պեօլէյճ պօլէօ. պեօլէյճ պէհէհէն։

Curiosité, էթրիօզիթէ, էթ. քննասիրաբար. 2. սիրայր, չքնաղ իրք. էնինէօ. ըօնէնըօրճ. 2. նոպէր, ինօհի, կերբէլէնէկ չէյ։

Curoir, էթրօռռռ, ր. գաւազան մազրելոյ զարօր. ռռէճն պօրէռռ։

Cursif, ive, էթրսիֆ, իվ, ած. ընթացական, հասր (գիր.). պռռվէկոճ (ինէը)։ —, էթ. ընթացիկ, հասր գիր. պռռվէկոճ ենէը։

Curule, էթրիւլ, ած. աստիճանական, գազաթնակապ (պահ). Էօրի Ըօմուլոսէն ֆեն պէկէնէրն պէնէռն (ինէնէը)։

Curviligne, էթրվիլինիէ, ած. կարագիծ. Էյրէ չըզնըզը։

Curvité, էթրվիթէ, էթ. ծռութիւն. թէ ինքութիւն. էյրէնէ։

Cuscute, էթսկիթ, էթ. գաղձն. գայլ խոտ. պոշ ասրմանըզը։

Custode, էթսթոտ, էթ. վարագոյր մատճաղ. սրակա-

Culée, կիւ-լէ, էն. կամարակալ քարակոյտ կամրջաց. վերջին-լերին ոտն վերջերիցին ալիքներս ելեալ ի ներքս։

Culer, կիւ-լե, ն. յետս ընդդէմ երթալ (նաւուց). ի ներքս կերթալ։

Culière, կիւ-լիէր, էն. քարի զէն խոզովակ տանեաց. 2. փակ ագեակալ. աղբի ելատ. 2. ի ներքոյն։

Culminant, կիւ-լին-ան, ած. Point —, միջօրէական կէտ աստեղ. 2. վերջին կէտ. կատար բարձրութեան. վերջին ծագ. (լիւնէր, էլեվասիոն) երեխլուխն են երկուքն երբ. 3. ին երեխն երբ։

Culmination, կիւ-լին-ասիոն, էն. վայրկեան անցանելոյ աստեղ ընդ միջօրէականն. հասանելն ի կատար բարձրութեան. (լիւնէր, էլեվասիոն) են երկուքն երբեր երեխլուխ։

Culminer, կիւ-լին-ե, ն. անցանել աստեղ ընդ միջօրէական չրջանակն. հասանել ի վերջին կէտ բարձրութեան. (լիւնէր, էլեվասիոն) են երկուքն երբեր երեխլուխ։

Culot, կիւ-լօ, ար. յետնատնկին. վերջին ծնունդ. 2. յետին ընկեր կամ վերջին անդամ ընկերութեան. 3. կղկղանք քրտյական նիւթոց. ած խոհարիսական նշխար. ած փոշի խաշոյ, երլաթ. 2. ած չերեխ. 3. հաւթեղ։

Culotte, կիւ-լոթ, էն. վարտիք. անդրավարտիք. փէշլէխ. քանիլոն։

Culotter, կիւ-լոթել, ն. գգեցուցանել ուրիք վարտիս. փէշլէխ կերկերել։

Culottin, կիւ-լոթեղ, ար. նեղ եւ կարճ վարտիք. փոր վի գեղեա փեշլէխ։

Culpabilité, կիւ-լբ-ապիլի-թէ, էն. յանցաւորութիւն. պատժապարտութիւն. ած-լ-ա։

Culte, կիւ-լթ, ար. պաշտօն. երկրպագութիւն. 2. հաւատար. կրօնք. երաներ. 3. տիւ.

Cultivable, կիւ-լթիվապլ, ած. մշակելի. չերեխ, իմար օգտակար։

Cultivateur, կիւ-լթիվաթէօր, ար. մշակ. երկրագործ. չերգիչ. երկրագործ։

Cultiver, կիւ-լթիվէ, ն. մշակել. 2. ի կիր արկանել. մշակել. վարժել. 3. առաւելուլ. չերգիչ ոտ-վել. 3. ծաղլանել. իմար երեխ. 3. արիշտ։

Culture, կիւ-լթիւր, էն. մշակութիւն. 2. մշակութիւն միտաց. վարժք. կրթութիւն. հրահանգք. 3. գարման. խնամք. չերգիչ. 3. իմար. երբ։

Cumin, կիւ-մէ, ար. չաման. փիլօն։ (իբեղ)։

Cumul, կիւ-միւլ, ար. չերգ.

Cumulatif, ive, կիւ-միւլաթիֆ, իվ, ած. չերգական. դիզական. իրեխմէ. գոնեսմ։

Cumulativement, կիւ-միւլաթիվման, ած. դիզադէպ. չերգիչեղ. իրեխմէ չերգ. ոտ։

Cumuler, կիւ-միւլէ, ն. չերգական. դիզանել. երբեխ։

Cunéiforme, կիւ-նէյֆօրմ, ած. սեպաձեւ, սեպակերպ (ոսկր, տերեւ, նշանագիր). չերգիչ գրչագրեր։

Cunette, կիւ-նէթ, էն. փոս ի խրամի. երեխ ոտ օրհասելիս ած ոտ-ածոյ չ-ա երբ։

Cupide, կիւ-փիտ, ած. ցանկասող. արչասիրող։

Cupidité, կիւ-փիտիթէ, էն. անձնասէր. ցանկութիւն. արչիր. չերգիչ։

Curable, կիւ-րապլ, ած. բժշկական. գարմանելի. իմար օգտակար։

Curage, կիւ-րաժ, ար. մաքրութիւն. պեղիլն. 2.

Cuir, ɛ̈ի-ւ՚, ար. կաշի. մորթ. խարխ. տիրի. տախիճան. Visage de — bouilli, բերան, խոժոռ դեմք. Խոշտան, խոր-ն-ը տի-վիճ։

Cuirasse, ɛ̈ի-ւ՚-ս, է՚ զրահ. ը-ը՚ն։

Cuirasse, ée, ɛ̈ի-ւ՚-ս-ած, -ած. զրահաւոր. տպատազէն. ը-ը՚ն-ը-ը։

Cuirasser, ɛ̈ի-ւ՚-ս-ել, ն. զրահ դնել. ը-ը՚ն ընդ-։

Cuirassier, ɛ̈ի-ւ՚-ս-իէ, ար. հեծեալ զրահավոր. ը-ը՚ն-ը-իւ-ը։

Cuire, ɛ̈ի-ւ՚, ն. եփել. խորովել. թիրծել (զպոիս). 2. հասուցանել. տապա-ցուցանել. 3. կիզուլ. 4. հալիլ. ɛ̈ի-ւ՚-ի-ր-ի-ւ՚. է-ը-ը՚-ի-ր-ի-ւ՚. 2. ɛ̈ի-ւ՚-ի-ր-ի-։ Խ-ի-ի-ի-ր-ի-։ 3. Խ-ո-ի-ւ՚. 4. ա-ի-ի-ր-ի-։

—, ն. եփել. 2. կակծել. ցաւիլ. ɛ̈ի-ւ՚-ի-։ 3. ը-ը՚-ա-ի-ր-ի-։

Il m'en cuit, Il vous en cuira quelque jour, զղջացեալ եմ. զղջացցես յաւուր միում. ɛ̈ի-ւ՚-ն-ի ա-ը-ա-ր. ɛ̈ի-ւ՚-ն-ի ա-ը-ո՚-ն-ը։

Cuisant, ante, ɛ̈ի-ւ՚-ի-ն, -ած. կիպիչ. կակնական. տատիկ. Խ-ո-ի-ն-ը. -ը-ի-ւ՚-ո-ի-ն-ը. Խ-ո-ի-ն։

Cuisine, ɛ̈ի-ւ՚-ի-ն, է՚. խոհանոց. 2. խոհակերտութիւն. 3. ապտատարք խոհակերտի. ո-ի-ն-ը. ա-ի-ի-ի-ն։ 2. -ի-ի-ի-ի-ի-ն։ 3. ո-ի-ն-ի Խ-ո-ի-ի-ի-ի-ի-ի-ի-ի-ի-ի։

Faire la —, խոհակերել. -ի-ի-ի-ի-ի-ի-ի։

Cuisiner, ɛ̈ի-ւ՚-ի-ն, ն. խոհակերել. եփել կերակուրս. -ի-ի-ի-ի-ի-ի-ի-ի-ի-ի-ի-ի։

Cuisinier, ière, ɛ̈ի-ւ՚-ի-ն, ի՚-ը, ար. եւ է՚. խոհակեր. -ի-ի։

Cuissard, } ɛ̈ի-ւ՚-ա-ը, ար.
Cuissart, } բարձապանք. ը-ը՚ն ի-ի-ն-ը։

Cuisse, ɛ̈ի-ւ՚-ս, է՚. զխոս. բարձք. ազդր. ի-ի-ն-ը. ա-ը-ի։

Cuisson, ɛ̈ի-ւ՚-ս-ի, ար. կրս-կիծ. այրուածք. 2. եփելն. եփ. -ի-ի-ի-ի-ի-ի-ի։ 2. ɛ̈ի-ւ՚-ի-ի-ի-ի։

Cuissot, ɛ̈ի-ւ՚-ս-ո, ար. գխոս, ազդր երէց. -ի-ի ա-ի-ի-ի-ի։

Cuistre, ɛ̈ի-ւ՚-ի-ի-ի, ար. ապատաւոր գաղրոցի. 2. ա-ի-ի-ա-ա ա-ա-ր-դի. ի-ի-ի-ի-ի Խ-ի-ի-ի-ի-ի-ի-ի-ի-ի-ի-ի

Cruchon, է֊ւ֊ղի, ած. թ֊ակոյկ փոքրիկ. գոտակ. ա֊լ֊ո֊ւ֊ե֊ա֊կ֊ա֊ն։

Cruciale, է֊ւ֊ա֊կ֊ա֊լ, ած. **Incision —**, քանդակ խաչաձեւ. հատկորդ օյմ։

Crucifère, է֊ւ֊ա֊ֆ֊է֊ր, ած. խաչակիր, խաչաբեր (առնկի ոյր ծաղկանցն տերեւք խաչաձեւ կարգեալ են)։ Լ֊ի֊ք֊ն֊ե֊ր֊ն ե֊ր֊ե֊ք֊ե֊ր֊ը հատկորդ։

Crucifiement, է֊ւ֊ա֊ֆ֊ի֊ք֊ա֊ցիւն, ած. խաչահանուելութիւն. խաչելի. 2. խաչելութիւն. հատկորդ. 2. հատկորդելու ը֊ն֊ե֊ց֊ո֊ղ֊ն֊ե֊ր֊ո֊ւ֊ն ի֊ն֊ա֊կ֊ո֊ւ֊թ֊ի֊ւ֊ն։

Crucifier, է֊ւ֊ա֊ֆ֊ի֊է֊ր. ած. խաչ հանել. հատկորդ ը֊ն֊ե֊ր֊ո֊ղ։

Crucifix, է֊ւ֊ա֊ֆ֊ի֊ք֊ս, ած. խաչ. խաչելութիւն. հատկորդ։

Crudité, է֊ւ֊ո֊ւ֊թ֊է, էդ. հումն լինել. 2. խակաւթիւն. անհասութիւն. 3. գիւտարտհաղ էրք. 4. խոտութիւն. դժնդակութիւն. անճաշակութիւն. ընկերք. 2. խոհըմտ. ե֊ա֊գ֊ա֊կ֊ո֊ւ֊թ֊ի֊ւ֊ն. 3. ա֊ն֊ի֊ր֊ա֊կ֊ո֊ւ֊թ֊ի֊ւ֊ն ի֊ն֊ա֊կ֊ո֊ւ֊թ֊ի֊ւ֊ն. 4. ե֊ր֊ե֊ւ֊ա֊կ֊ա֊ն֊ո֊ւ֊թ֊ի֊ւ֊ն։

Crue, է֊ւ֊, էդ. ա֊ճ֊ո֊ւ֊մ. ա֊ր֊ի֊ւ֊ղ. ի֊ր֊ը֊ն֊ե֊ր֊ն. ա֊կ֊ո֊ւ֊ն֊ք֊։

Cruel, elle, է֊ւ֊է֊լ, ած. անգութ. անողորմ. խիստ. 2. անչնորհաւորեալ. գիւղական (ցաւք). ղ֊ե֊լ֊ի֊ւ. ա֊ր֊հ֊ա֊մ֊ա֊ր֊հ֊ո֊ւ֊թ֊ի֊ւ֊ն. ե֊ր֊ի֊ւ. 2. գ֊ա֊ն֊գ֊ա֊ղ֊ա֊ց֊ո֊ղ, ղ֊ա֊ն֊ի֊ե֊լ ե֊ւ֊ե֊ն (ե֊ղ֊ը֊ը)։

Cruellement, է֊ւ֊է֊լ֊ա֊պ֊ե֊ս, ած. անողորմ. անխնայ. անգթութեամբ. ղ֊ե֊լ֊ի֊ւ֊ե֊ն։

Crûment, է֊ւ֊ո֊ւ֊մ֊ա֊ն, ած. խաւխտ. անխնայ. ե֊ր֊ի֊ւ֊մ֊ե֊ն։ ա֊ր֊հ֊ա֊մ֊ա֊ր֊հ֊ո֊ւ֊թ֊ի֊ւ֊ն ի֊ն֊ա֊կ֊ո֊ւ֊թ֊ի֊ւ֊ն։

Crustacé, ée, է֊ւ֊ս֊թ֊ա֊կ֊է, ած. խեցեմորթ. է֊ա֊ւ֊ո֊ւ֊ղ֊ք֊։

Cruzade, է֊ւ֊ե֊ա֊դ, էդ. գահկան ինչ. Ղ֊ւ֊ս֊ի֊ա֊ն֊ի֊ա֊կ֊ա֊ն փոքր֊ո֊ւ֊ղ ա֊ե֊ւ֊ե֊ն։

Crypte, է֊ր֊ի֊պ֊տ, էդ. գետնափոր գերեզման (յեկեղեցւոջ). ե֊ր֊ե֊ս֊ի֊ն֊ք֊ ե֊ւ֊ե֊ն֊ք֊ ե֊ւ֊ե֊ր֊ը։

Cube, էդ֊ւ֊, ած. մարմին խորանարդ. 2. թ֊ի֊ւ. խորանարդ. ե֊ւ֊ա֊գ. ը֊ր ո֊ւ֊ի֊ն֊ի֊ն֊ք֊. 3. ե֊ւ֊ա֊գ։

Cuber, է֊ւ֊ե֊լ, ն. խորանարդ գործել. ղ֊ե֊ր֊ե֊ա֊գ ի֊ր֊ի֊ե֊ւ։

Cubique, էդ֊ւ֊ի֊ք, ած. խորանարդ. ե֊ւ֊ա֊գ։

Cubital, ale, էդ֊ւ֊ի֊ք֊ա֊լ, ած. արմկան (մկունք, ջիղ). ե֊ր֊ա֊կ (֊ն֊ի֊ր֊է)։

Cuculle, էդ֊ւ֊է֊ւ֊լ, էդ. խոյր հանապարհորդաց. 2. քահանայից. հնկուղ կրօնաւորաց. ի֊ւ֊ջ֊ա֊ւ ղ֊ա֊լ֊ե֊լ֊ը֊ւ֊ե֊ր֊ո֊ւ֊ն֊ք֊ ե֊ր֊ե֊ս֊ի֊ն֊ք֊. 2. բահիկ ղ֊ա֊լ֊ե֊լ֊ը֊ւ֊ե֊ր֊։

Cucurbite, էդ֊ւ֊է֊ր֊պ֊ի֊տ, էդ. գդում. ատորին մասն ցքահանի. խ֊ո֊ւ֊ղ֊ի֊ն֊ի֊ն ա֊լ֊ի ի֊ր֊ը֊ն֊ք֊ը։

Cueillette, է֊ը֊յ֊ի֊է֊տ, էդ. կուէլք. հատնձք. քաղելի. 2. հարկ, տուրք վասն ոդորմածի֊է֊ան կամ վասն բարեպաշտական ինչ գործոց. ա֊ի֊ւ֊ն. ո֊ւ֊ե֊լ֊ե֊ր֊ի֊ւ. 2. խ֊ո֊տ֊ո֊ր֊ո֊ւ֊մ ո֊ւ֊ե֊լ֊ե֊ր֊ի֊ւ։

Cueilleur, euse, է֊ը֊յ֊ի֊է֊ո֊ւ, է֊ո֊ղ, ած. եւ էդ. կիմօղ. քաղիչ. է֊օ֊փ֊ո֊ա֊ն. ո֊ւ֊ե֊լ֊ե֊ր֊ն֊։

Cueillir, է֊ը֊յ֊ի֊է֊ւ, ն. կիմել. քաղել. ա֊ի֊ւ֊ն ե֊ւ֊ի֊ւ֊մ֊ե֊ւ. ո֊ւ֊ե֊լ֊ե֊ր֊ի֊ւ։

— **des palmes** կամ **des lauriers**, նշան յաղթութեան կանգնել. ղ֊ա֊ւ֊ա֊ն֊է֊ր ը֊ւ֊մ֊ե֊ւ։

Cueilloir, է֊ը֊յ֊ի֊է֊ա֊ր, ած. կայլի. կողով. ե֊ր֊է֊ւ֊ե֊ւ։

Cuider, էդ֊ի֊ւ֊ե֊ւ, ած. կողով պարզող. ղ֊ի֊ւ֊ր ե֊ր֊է֊ւ֊ե֊ւ։

Cuider, էդ֊ի֊ւ֊ե֊ւ, ն. հաւմարել. գ֊մ֊ա֊ա. ա֊ծ֊ե֊լ. կարծել. ը֊ն֊ն֊ ե֊ր֊ի֊ե֊։

Cuiller, յէդ֊յ֊ի֊է֊ւ, էդ. **Cuillère**, յ ա֊ա֊ր֊գ֊ա֊լ֊ ե֊ա֊լ֊է֊ր֊։ **Cuillerée**, էդ֊յ֊ի֊է֊ւ֊ե֊, էդ. ա֊ա֊ր֊գ֊ա֊լ ի֊ր֊ ղ֊ե֊լ֊է֊ր ե֊ց֊ո֊ւ֊։ **Cuilleron**, էդ֊յ֊ի֊է֊ո֊ւ֊, ած. թ֊ա֊ֆ֊, ա֊ֆ ա֊ա֊ր֊գ֊ա֊լ֊ի֊ւ. գ֊ա֊գ֊ա֊ա֊ր ա֊ն֊ա֊ն ա֊ա֊ր֊գ֊ա֊լ֊ի֊ւ. է֊ո֊ւ֊ե֊ւ֊ե֊լ֊ե֊ր֊ն֊ էդ֊։

Croulement, ֆ-ու-լը֊մ֊ան, ա֊ր · կործանումն · իջեցումն ։

Crouler, ֆ-ու-լ֊ի, ե֊լ · կործանիլ · փլանիլ · կքիլ · իջեցուիլ · տիւրիլ · կ֊ուիլ ։ —, ե֊ · խառանիլ գնաւն ի մով ։ 2. — la queue, փախչիլ, արա֊նալ (նշ֊ուիւրան ·) կ֊ինչ ասոյ կ֊ուիրիլ ։ 2 · (կ֊ուիւ) ֆ-ուլ֊ի ։

Croulier, ière, ֆ-ու-լ֊իէ, ե֊ր · Նախանախատ · գ֊ուիւրիչ ։

Croupade, ֆ-ու-փ֊ա, իէ · ընդ֊ոստանումն երիւարի · ուրը֊ ոչ֊ ըրմ֊ոլը ։

Croupe, ֆ-ու-փ, իէ · գաւ֊ակ ։ 2. գլուխ լերին · ոտ֊ը ըը֊ ։ 2. փոլ ֆ֊ուիրիլ ։

Être en —, հնձանիլ ի գաւակ երիւարին · ուրը ոտ֊ը ըը֊ գ֊ուիրիլ ։

Croupier, ֆ-ու-բ֊իէ, ա֊ր · քնկեր խաղոյ · 2 · չ֊ահկիր օրինօք · 3 · փոքրոյ ։

Croupière, ֆ-ու-բ֊իէ֊ր, իէ · փոկ գաւակի · ֆ-ուլ֊ոն ։

Croupion, ֆ-ու-բ֊իօ֊ն, ա֊ր · ազնուածայր · ատարին ծայր ազ֊ նուարի · 2 · յետոյգ հաւուց կամ փայր ուսոի տատանին բառ֊ատանին · ֆ-ույ֊ոտ օձոտ֊ ա֊ · 3 · (ֆ-ուլ֊ոն) կերծիր · ֆ-ույ֊ոտ գիւղ ։

Croupir, ֆ-ու-բ֊իր, ե֊ · մրտանալ · ծռմանալ · 2 · հե֊ խել · փտել · կրտիլ · կ֊ոլ օլ֊ան · 3 · ն֊ուիրիլ · 4 · — dans le vice, ֆ֊ուիտ֊ ե֊ալ ֆ֊ուտալեալ կալ ի չարիս · գեր ֆ-ուրյոր կ֊ուիրի կ֊ուիր֊ ե֊ալ ֆ֊ուրճ · ն֊ուիրիլ ։

Croupissant, ante, ֆ-ու-բ֊իս֊ան, ա֊ն֊ր, ն֊ · մորգնցեալ · գ֊ուիրիլ (ոս֊) ։

Croustille, ֆ-ու-ս֊տ֊իյ, իէ · կեղեւ հացի խորովելոյ · եը֊ ը֊ուիլ կ֊ուիր ֆ֊ուտ֊ը֊ ։

Croustiller, ֆ-ու-ս֊տ֊իյ֊ե, ե֊ · ուտել զկեղեւ հացի խո֊ րովելոյ · եը֊ը֊ուիլ կ֊ուիր ֆ֊ու֊ տ֊ը֊ կ֊ուիր ։

Croustilleusement, ֆ-ու-ս֊տ֊իյ֊ը֊ ֆ֊ան, մ · խոհակա֊ տակուածաբար · չ֊ոֆ կ֊ի ։

Croustilleux, euse, ֆ-ու-ս֊տ֊իյ֊ը, ը֊ ն֊ · ծաղրա֊ լից֊ խոհակատակ չ֊ոֆ֊ը֊ ուր ։

Croûte, ֆ-ու-ֆ, իէ · կեղեւ · արա֊տարին կերպարանք · 3 · նկար յատի · կ֊ուիր տեղ֊ը֊ ։ 2 · ֆ֊ու֊ ֆ֊ ։ — ։ 3 · ֆ֊ինն ֆ֊ուիր ։

Casser une — avec qn., ազ֊ ուս հաց ուտել · ուտել, նո֊ ր֊ել բնատանուիճ ընդ ուտիք · տիւրիչ֊ի ֆ֊ինն կ֊ուիր կ֊ուիր ։

Croûtelette, ֆ · Croustille.

Croûton, ֆ-ու-ֆ֊օ֊ն, ա֊ր · գա֊ տուա կեղեւոյ հացի · 2 · յատի նկարիչ · կ֊ուիր տեղ֊ը֊ ֆ֊ուլ֊ ը֊ · 3 · տեղ չ֊ուիլ ֆ֊ու֊կ֊ուիրի ։

Croyable, ֆ-ու-այ֊ա֊ԼԸ, ն֊ · հաւատալի · հաւատա֊ լիմ · կ֊ուիրելը ։

Croyance, ֆ-ու-այ֊ո֊, իէ · կարծիք · 2. հաւատք · ընչա֊ ։ 2 · կ֊ուիւ ։

Croyant, ante, ֆ-ու-այ֊ի, ա֊ն֊ր · ա֊ր · ն֊ · իէ · հաւատա֊ ցեալ · պիտ֊ր · կ֊ուիրիչ ։

Cru, ֆ֊ու֊ · ա֊ր · երկիր · ապա · 2 · ա֊ուիճ · 3 · հնարք · գիւտք · չ֊ուիւ · ֆ֊ուբրոտ · 2 · պ֊ուիտ֊ը֊ · 3 · իւա֊ ։

Cru, ue, ֆ֊ու֊ · ն֊ · հում · 2 · անեփուխ · անկարգար · 3 · գժուարահաս · 4 · չ֊ուիտ֊ը֊ա֊ կան · գժնդակ · խիստ · բիրտ · անպատեհ · 5 · խակ · տհաս · չ֊ ։ ֆ֊ու (ուէ֊) · 2 · ֆ֊ուբրելի չ֊ուիլիւիլ · 3 · պ֊ինչ֊ուիլ կ֊ո֊ ։ 4. ն֊ուիչ · ուբրի · ա֊ուիտ֊ուա֊ ֆ֊ն֊ուիչ֊ուիրիլ · 5 · ֆ֊ու֊ · ֆ֊ա֊ · չ֊ուիրը կ֊ուիրիլ ։

Cruauté, ֆ-ու-օ֊ւ֊ի, իէ · ան֊ գ֊ութիւն · անողորմուն֊ թիւն · գ֊ուիրիչ ։

Cruche, ֆ-ու֊չ, իէ · կա֊ հար · ֆ֊ակ֊ի · 2 · անեփուխ · պանդար · ֆ֊ան֊ու֊ · 3 · ան֊ֆ֊ան֊ ։

Cruchée, ֆ-ու֊չ֊ե, իէ · ֆ֊ա֊ կ֊ի չի · պէր ֆ֊ան֊ու֊ ֆ֊ուլ֊ ։

Croisillon, ֆ–––ւիյ, ար. թեւ խաչի. հաւ ֆոլա:

Croissance, ֆ–––ում, իէ. աճումն. ա֊ճ֊ում:

Croissant, ֆ–––ում, ար. մահիկ. 2. դրօշ, տէրութիւն Ցաճիկաց. 3. մանգաղաձև խոշոր ալ. հիլալ. 2. Օսմանեան տէրութիւն. 3. պէտք:

Croissant, ante, ֆ–––ում, ում, ած. աճեցուն. ա֊ճ֊ում:

Croît, ֆ–––, ար. աճումն. արմտի:

Croître, ֆ–––ում, ել. աճել. զարգանալ. բազմանալ. 2. արմտաւ արձակել. բաւանիլ. արիմաբ. ա֊ճ֊ում. ցոլտ֊ցոլտ. 2. տեսակ֊ս֊ում. ցիմիմ:

Croix, ֆ–––, իէ. խաչ. 2. նշան խաչի. 3. տառապանք. հուշ. 2. խոնարհութիւն. 3. վշտալիր:

Prendre la —, գնաչ յանձն առնուլ. մտանել ի կարգ խաչակիր զօրաց. խաչակիր առնել լիրմէ:

Avoir, Mettre les jambes en —, ասն գոտասի արկանել. ոչ֊ելուրեաք ի֊ոյ ի֊ոյն ֆօմա:

— de par dieu, պնակիա աղաչաւոց. ելնէ զի ինիկի:

Cromatique, ֆ. Chromatique.

Croquant, ֆօֆ, ար. այր ազրատկի. գեղն ար. ֆիգուտ. տեղի. վիճակ:

—, ante, ած. որ չաւատչէ ընդ առասելոյն. փլ ալիքներս ֆըշըր ֆըշըր ու ւէֆօրան:

Croque-au-sel, ֆօֆ֊օ֊ֆէլ. A la —, գ. ադիւ եւ ևի հասարակ. ինիմիմբ ինոչ֊ֆան իգուրիմ:

Croquer, ֆօֆ, ել. շաչել ի ներքոյ առասելոյ. փլ ալիքներս ֆըշըր֊ֆան:

—, ն. մանկիլ առասելոյր. 2. լափել. ուտել անյագ. 3. նկարել թեթեւ, գրչաւ կապարիտաւ. ծրագրել. փլ ալիքներս ֆըշըր֊ֆ. 3. աճ ինոչ֊ալ֊ալ֊յալ ինիմ֊ի. 3. ինալըֆ ալ֊ի֊ի:

— le marmot, ապատել բազում ժամանակ. լըֆ գիւ֊ալիմ֊ի:

Croquet, ֆօֆէ, ար. կակուճ հաց հասարակաց. պոհ֊ուլը ֆըլըր ևմ֊ի:

Croqueur, ֆօֆէօ, ար. յապշտակիչ. լափիչ. ֆ֊ալըֆը֊ան ինոչ֊ալ֊ալ֊յալ ինիմ֊ի:

Croquignole, ֆօֆէիիօլ, իէ. հարուածծ մի֊ջին մատաւքն. պոնգ. ֆիւ֊ի:

Croquis, ֆօֆէ, ար. ծրագիր. խոալըֆ. ըֆօմ:

Crosse, ֆօօ, իէ. գաւազան եպիսկոպոսի. 3. հրաւքանագուն. 3. ցուտ կորածագ. ֆիւֆօ֊ալ աօօր. 3. ինիֆիւ֊ի֊ալ. 3. օֆօ֊ս ևյրի աօօ:

Crosser, ֆօօի, ել. խաղալ գդնդի խաղ կոր գաւազանաւ. ևյրի ալ֊ալ֊ֆալ ինի֊ի օյնօֆ֊ի:

—, ն. խոտուրվ գնալ ընդ աւազք. անգանիլ. խոր գ֊ֆ֊ի:

Crosseur, ֆօօ֊ի֊օ, ար. որ մղէ գդունդն ինօֆօօ ա֊ի֊ի֊ի:

Crotaphite, ֆօօ֊ֆիւ֊, ած. ծնօտական (գնդիքը). ալ֊ի֊ի աալ֊ալ֊ալ֊ալ (֊ևյրը):

Crotte, ֆօօ, իէ. գայլ. ցիխ. 2. քակոր. կոյ. ագր անասնոց. լամպ. գ֊ֆ֊ի֊ի. 2. ինիր:

Crotté, ée, ֆօ֊ֆէ, ած. ցիխաւ. ագատեղեալ. լամպալ֊ալ֊. ֆ֊ալ֊ի:

Poëte —, պաեմիկաս յօտի, անհամ. ինիմալ լ֊ևյր:

Crotter, ֆօ֊ֆէ, ն. պղծել ագտով. չաղախել. ֆ֊ալ֊ալ֊ալ֊ի֊ի֊ի

Croassemnnt, ֆ–օ–ս֊ղ֊ի, ա֊ր· կռիչք· ձայն ագռաւու· ֆ–ր֊ը֊ ֊կ֊ի։

Croasser, ֆ–օ–ա֊կ։ ը կռչել ագռաւու· պոգռաւու ձայն ած֊ել· ֆ–ր֊ը֊ ֊կ֊ի ը֊ը֊ֆ֊ա֊ֆ֊։

Croc, ֆ–օ, ա֊ր· կարթ· ակիւ· կորակուց երկաթ· 2· գող· 3· չաչխուն ատամանց· ևնիկ· ֆանճ· 2· խըրըչ· 3· ընչերփոն փչրփոն ը֊ֆ֊ն ֊կ֊։

Mettre au —, գագաթկցուցանել առ ժամանակ մի· ֆնրաչափ կրկին խախտելի։

Croc-en-jambe, ֆ–օֆ֊ն֊ֆ֊ն֊ղ, ա֊ր· կարթելն, ի֊ա֊թելն գառա· ապրի ագկցուցանելն ատիւք· ոչոք ընկնել։

Donner le —, գի֊ենցուցանել· ապրի ագկցուցանել· ի֊ա֊թել· ոչ֊ֆ ընկնել։

Croche, ֆ–օչ, ած· կար նչան (ի նուագածուբիւնի)· ընկնել ի նչան։

Double —, կրկին կար նչան (ի նուագածուբիւնի)· ա֊֊ի֊ֆի֊ֆ ալիր նիվ նչան։

—, ած· կար· եչքի։

Crochet, ֆ–օչ֊ա֊ր· կարթակիչ փոքրիկ· 2· կշռարդ· 3· կողաւոր բանալի· 4· ժանիք· 5· փակագիծ անկիւնաւոր [ ]· 6· խոպոպիկ· ընկնել· 2· ֆանճար· 3· ներչան ֆիլիֆ· 4· հայհոյութիւն ֆիլրի ֆիլիրի· 5· ա֊֊ ներչ [ ] ալիր նչան· 6· ֆ–ո֊ի֊ե։

Faire un —, խոռոչել ի ճառնագործհէ· գարտուղել· խոչընդոտ֊ել ֆիանֆ֊ի֊ֆի֊։

Etre sur les crochets, կեռալ խըռովք ծախուք· ֆնոփ խառճըլտ ներֆ֊ի֊ֆ֊։

Crocheter, ֆ–օչէտ֊, ն· բանալ կողաւոր բանալիւ· ներչան ֆիլիֆիլ ալ֊ֆ֊։

Crocheteur, ֆ–օչէտ֊օ֊, ա֊ր· բեռնակիր· 2· ար բանալ կողաւոր բանալիւ· համալ· 3· ներչան ըլտ ֆ֊ֆ֊օ֊ա֊ ալ֊ն։

Crocodile, ֆ–օֆ֊օ֊ֆիլ, ա֊ր· կոկորդիլոս· ա֊ֆ֊ա֊ն֊ի֊ֆ֊։

Crocus, ֆ–օֆի֊, ա֊ր· քրքում· ը֊ֆիր֊ն։

Croire, ֆ–ռ֊ա֊, ն· հաւատալ· 2· կարծել· ինանմֆ· 2· ը֊ն֊ն ներֆ֊։

Croisade, ֆ–ռ֊ա֊ղ֊ա֊, ներ· զօրք խաչակիրք· ներֆիրիր։

Croisé, ֆ–ռ֊ա֊ի֊, ա֊ր· գինուոր խաչակիր· ներֆիր։

Croisée, ֆ–ռ֊ա֊ի֊, ներ· յատանցագց· պատուհան· ֆին֊ճիչք ներչ· ֆիներճիչք։

Croisement, ֆ–ռ֊ա֊ի֊ի֊ֆ֊ղ֊, ա֊ր· գնել ի ձեւ խաչի· խաչանձեւ հատուած· 2· խառնք անասնոց· հալվորչ ֆօմ֊· 2· ընֆրնիչը։

Croiser, ֆ–ռ֊ա֊ի֊, ն· գնել ի ձեւ խաչի· հատանել զմիմեանս ի ձեւ խաչի· 2· ընդել գրչաւ· 3· հատանել անցանել· անցանել ընդ· 4· զգ. խաչանել գործ· 5· արձակել· ածել ի խառնս· հոչչըր ֆօմֆ, ֆիներֆ֊· 2· ծօչմֆ· 3· ալիր ներ֊ան օղիր ներա ներչ֊ֆ֊· 4· ներիլ օչմֆ· 5· ընֆրնիչրնիրմֆ֊։

Avoir կամ **se tenir les bras croisés**, հանգուցանել զձեռս ի ծոցի· դատարկ կալ· պօչ պօչ ֆ֊ռ֊ֆմֆ։

—, չ· երթեւեկել նաւուց վտան դիտելոյ գնաւս ճիչնաւմաց· ներֆիր ներչնֆ֊, ներֆոգ ներչֆ֊։

Se —, ֆ· մտանել ի համաժողով խաչակիր զօրաց· խոճիր ա֊֊ֆիրնեն ներմֆ֊։

Croisette, ֆ–ռ֊ա֊ի֊ֆ֊, ներ· խաչ փոքրիկ· ֆիչ֊֊ֆ հաչ։

Croiseur, ֆ–ռ֊ա֊ի֊օ֊, ա֊ր· նաւ լրտես· փոլորէգ ֆօչ ներչեն ներֆ։

Croisière, ֆ–ռ֊ա֊ի֊ի֊ներ· ներ· երթեւեկ նաւու ի լրտեսել· 2· լրտես նաւք· ներֆնեն փոլորէգ ներչֆ֊։ 3· փոլորէգ ֆօչ ներչեն ներֆիր։

յասեան պատժ ապարտու-
թեան. ---լ-ը-ով, հահթ-
ե-ինի է-ո-լ-ո-ե։

Criminaliste, է-ի-ի-ն-լ-է-ո-,
ած. իրաւագէտ յանցանաց
ի-է-ո-հ-ի-ի ի-ր-ի-ո-ի-ա վ-ե-ո-ե
ի-ի-լ։

Criminel, elle, է-ի-ի-ն-լ ած.
յանցաւոր. պատժ ապարտ.
2. պատժական. յանցաւոր
բաց (առեան). 3. անար-
ժան. անօրէն. ---լ-ը-. 2.
ճկոյթ. ---լ-ը-լ-ը-ո- գ-ի-ր.
3. ձ-ի-ն-ե օ-ի-ա-ն. ի-է-ո-հ-ի-ի-ի։

Criminellement, է-ի-ի-ն-
լ-ը-ա-ի. հ. պատուհասից ար-
ժանի. 2. ի չար կողմն. չա-
րաչար. ոչ ի-ճ-ո-ի ճկոյ. 2.
ֆ-ի-ո- ֆ-ի-ր-ե. ֆ-ի-ո-ա։

Crin, է-ի-ի, ած. ձար,
մազ ձիոյ. -ի է-ը-լ-ը։

Crinier, է-ի-ի-ե, ած. ձա-
բաւորօ. է-ը-ի-ը։

Crinière, է-ի-ի-ե-, ի-ի.
վարազ ձիոյ. բարշ սա-ի-
ծուց. 2. յառի վարազ. խո-
չար կերդ ծամ. -ի, ած-ը-ն
ի-ե-լ-ի-ե. 3. ի-ե-ը-լ-ե-ը-ը- ---լ.
է-ը-ո- ի-ի-ո-ի-ե։

Crique, է-ի-ի, ած. ծոց,
խորշ ծովու. ի-ե-լ-ի-ե-ն։

Criquet, է-ի-ի-ե, ած. ձի
յառի. 2. այր կարճ հաս-
կաւ եւ վախ. ֆ-ի-ե- -ի. 2.
ո-ո-ո-ը վ-ի ը-ո-ի-ե ոչ ի-ի-ե։

Crise, է-ի-ի, ի-ի. տապ-
նաւ. ճգնաժամ. ընտրա-
ժամ. ի- ի-ի-ի ի- ֆ-ի-ո-ի
ա-ե-ո-ի-ի-ե վ-ի-ի. ը-լ-ե-ո-ի-ը-լ-ը
վ-ի-ի. ո-ո-հ-ը-ա։

Crispation, է-ի-ի-ա-ի-ո-ի, ի-ի.
պ-ա-լ-ա-ը-ա-ի. կ-ա-ր-կ-ա-ո-ա-ի-ի-ն.
խ-ո-ր-ը-ա-ի-ի-ի-ն. 2. կ-ծ-կ-ա-ի-ի
կ-ծ-կ-ի-ի-ի-ն. ը-ո-ո-ը-ր-ա-. ի-ը-ը-ր-ը-ա-.
2. -ի-ի-ը վ-ի-ի-ը։

Crisper, է-ի-ի-ե, ի. խորշ
ա-ր-կ-ա-ի-ե. կ-ա-ր-կ-ա-ո-ա-ը-ը-ա-ի-ե-ն.
2. ա-կ-ի-ե. ա-ա-ի-ի-ե. ը-ո-ո-ը-ր-ա-
ի-ո-ր-ի-ե. 3. -ը-է-ի-ի-ի-ը վ-ը-ի-ի-ե։

Crisser, է-ի-ի-ե, ի. կ-ր-ճ-ե
ա-ա-ա-ա-ի-ն-ց. ի-ե վ-ը-ի-ը-ո-ո-ա-ի-ե։

Cristal, է-ի-ի-ա-լ, ած. ա-կ-ն
վ-ա-ի-ի. վ-ա-ա-կ-ն. ա-ը-ո-ա-ն-ձ-ա-ա-.
2. վ-ա-ա-կ-ն. ա-ա-ի-ի ի-ն-չ ա-
ա-ա-կ-ո-ի. 3. ա-ը-ո-ի-ա-լ ի-ն-չ.
ղ-ե-լ-ը-ը ի-ա-լ-ը. 2. ղ-ե-լ-ը-ը-ը-. 3.
ղ-ե-լ-ը-ը ի-ո-լ ը-ո-ն-ո-լ ն-ի-ն-ի։

Cristallerie, է-ի-ի-ա-լ-ը-ի,
է-ի. ա-ը-ո-ւ-ե-ա-ա ը-ո-ի-ի-ե-ն ա-կ-ն
վ-ա-ի-ի. 2. ա-ը-ո-ւ-ե-ա-ա-ն-ց ա-կ-ա-ն
վ-ա-ի-ի. ղ-ե-լ-ը-ը ի-ի-ի-ո- ի-ա-ի-ի-ի-ն
ի-ա-լ-ը ի-ի-ի-ի. 2. ղ-ե-լ-ը-ը-ի-ի-ն։

Cristallin, ine, է-ի-ի-ա-լ-ի-ն,
ն, -ե. վ-ա-ն-ե-ա-ց. ն-ա-ի-ն ա-կ-ա-ն
վ-ա-ի-ի. 2. վ-ճ-ի-ո-. ա-կ-ա-ն-ա-կ-ի-ա-ո-.
ղ-ե-լ-ը-ը ի-ի-ի. 2. ղ-ե-ը-ը-ի-ի-. վ-ի-ը-լ-ը
---, ած. ա-ա-ա-ն-կ-ը-ի-ն ա-
չ-ա-ց. ե-լ- վ-ի-ճ-ո-ի-ի-ի-ն-ե։

Cristallisation, է-ի-ի-ա-լ-ի-ց-ա-ի-ո-ի,
է-ի. ա-ը-ո-ւ-ե-ա-ա. 2.
վ-ա-ա-կ-ն. ծ-ո-ո-ա. ղ-ե-լ-ը-ը ի-ի-ի
ը-ո-լ ի-ե-ի-ի-ե. 2. ղ-ե-լ-ը-ը-ի-ի-ն ն-ե-
ն-ի. ղ-ե-լ-ը-ը ի-ճ-ո-ի-ի-ն-լ ճ-կ-ո-.

Cristalliser, է-ի-ի-ա-լ-ի-վ-ե,
ն. ա-ա-լ ա-ա-ի-լ. ա-ա-ի-ի-լ ի-ր-ր-ե-
գ-ա-լ-ն վ-ա-ի-ի. ծ-ո-ո-ա-ը-ծ-ո-ի-ի.
ղ-ե-լ-ը-ը ի-ի-ի ի-ի-ո-ի-ե-ի-ի-ի-ե-ի-ի-ի-ե-ի-ի

լաղաղասիրութիւն. 3. խռովել, խնդրել։
Jeter, Pousser les hauts cris, աղաղակ բարձրանալ գոչել. մեծաբարբառ աղաղակել. խռովել դադրեցնել։
Criailler, ֆրանսերէն. ը. ճչել. գոչել մեծաձայն. առանց քրիստոնէի. առատաձեռն. խոյտբոռ խնդալ. դէմ տալով մրմնջմունքի, լեզուել խնդալ։
Criaillerie, ֆրանսերէն. էգ. ճչիւն. աղաղակ. վիճաբանութիւն։
Criailleur, euse, ֆրանսերէն. ած, ող. ած. եւ էգ. աղաղակող. դադրեցուն. վիճաբանող։
Criant, ante, ֆրանսերէն. ած. որ ատոր գոչել. անիրաւ անողորմ. ծիւրտ խնդրելի։
Criard, arde, ֆրանսերէն. ած, ած. եւ ող. ճչող. աղաղակող. կանչող. դադրեցուն. խայտբոռ։
Dettes criardes, գոյքի ինչ վարձք կամ պարտք գործածութեան զոր խնդրեն ի տանտիրոջէ. ենթակայքին ֆուրցել հարկեր։
Crible, ֆրանսերէն. ող. մաղ. նռայր. եղիկ. ֆուրտոր։
Cribler, ֆրանսերէն. ն. մաղել. 2. ծակոտել. եղիկով. 2. գնել ի վարձ եղիկ խնդրել։
Être criblé de dettes, ի պարտաւոր լինել. բազում պարտս ունել. գոյք ուրիշոց եղիկով. զոյնի պորտը ծլոթ։
Cribleur, ֆրանսերէն, ող. խարդախիչ. եղիկող։
Cribleux, euse, ֆրանսերէն, ող, ած. ծակոտկէն. գնել ի վարձ։
Criblure, ֆրանսերէն. էգ. մաղանյք. խառնամաղ նիւթք. եղիկին։
Cribration, ֆրանսերէն. էգ. մաղելն. եղիկ։
Cric, ֆրանսերէն, ող. բառնալի. ինչ իրի ծռոտը ֆուրտան ուխի։
Cric crac, ֆրանսերէն, ող. ճայթիւն. ճարճատիւն. ոսկրատրոհ։
Cricri, ֆրանսերէն, ող. ձնպիսան աշնայնոյ. ոզորնէ։
Criée, ֆրանսերէն, էգ. ազաղակ բարձրգի. հռչակելն. ծեծատրոհ խնդալ ոզորնոյ. ոսկրատրոհ։
Crier, ֆրանսերէն, ը. գոչել. ճչել. աղաղակել. 2. չառաչել. 3. հռչակել. պատմել. ազդ առնել. ծանուցանել. քարոզ կարդալ. 4. առատաձեռն լինել. 5. արտօնել, քրիստոնէի բարձրանալն. դադրեցուն. 2. ծոր ծոր. ոսկրատրոհ ոզորնոյ. 3. ոսկրատրոհ խնդալ։
— à l'injustice, à l'oppression, բողոքել ընդդէմ անիրաւութեան, ընդդէմ հարկաւորութեան. հաճոյանալ ուղղամիտ ֆուրցել։
— famine, misère, գոռոզել, պատճառանօթութեան արտասուիլ առնել. ողորմել. ոսկրատրոհ խոսրիկով չխոյտ խնդալ։
— merci, խնդրել, չնորհս եւ կամ ներել իրաւութեան. գթասիրել, ոճիր տրտնջել։
Crierie, ֆրանսերէն, էգ. գոչիւն. ճիչ. հռչակերգ. վիճաբանութիւն։
Crieur, euse, ֆրանսերէն, ող, ած. եւ էգ. աղաղակող. 2. քարոզ. 3. վաճառող. որ չրջի եւ գոչէ ընդ փողոցս. հռչակարան. 2. ոսկրատրոհ. 3. ոսկրատրոհ ոսկրատրոհ։
Crime, ֆրանսերէն, ող. յանդգնութիւն. մեղք. ոսոխ. ինամոհ։
Faire un — à qn. de qc., յանցանս համարիլ. ֆուրտոհ ասելով։
— de lèse-majesté, յանդգնութիւն արքունի. քրիստոնեան յանցանք. ֆուրտոհ ֆուրտը ֆուրտոհ։
Criminaliser, ֆրանսերէն, ն. առաքել գործս ինչ

Crépodaille, ր. Crépaudaille.

Crépon, ֆ-ԷՊ օ՛, ա. խոշոր ինչ չղաշատոկ. ունի նման ֆոտա ունենալ։

Crépu, **ue**, ֆ-ԷՊ՛ւ, ած. գանգուր. գանգրագեղ. ծըվըռծած։

Crépuscule, ֆ-ԷՊ՛ւ-սկ՛ւ-լ, ա. լոյս երեկորին. աղօտ լոյս յետ մնանելոյ արեգական. վերջալոյս. 2. արշալուսլոյս. լոյս առաւօտին. յառաջադաց լոյս. *մթնշաղ. ափսոս այսուհետեւ. 2. լինջաւ։

Crequier, ֆ-ԷՊ՛ւ՛, ա. մանուկ. նեղասիր երէց ապրոնչ։

Crescendo, ֆ-ԷՊ-ՀԻՆ օ, ած. աճելով (ձայնից). (-ՆՕ) ա-ՐՈՒ-ՐՈՒ. ՀՒ-Ո-ԼԻ-ԼԻ-ՆԻ-ՆՕ։

—, ա. աճուն (ձայնից). (-ՆՕ) ա-ՐՈՒ-ՆՕ. ՀՒ-Ո-ԼԻ-ԼԻ-ՆԻ-ՆՕ։

Creseau, ֆ-ԷՍ օ, ա. կերպաս այծեայ. լաւ լնդի օձի։

Cresson, ֆ-ԷՍ-ՍՕՆ, ա. ջրհատիկ. ՍՍՍ ՐՈՒՐՈՒ։

Cressonnière, ֆ-ԷՍ-ՍՕՆ-ՆԷ, էվ. տեղի ջրհատոց. տեղի ուր գտանի բազում ջրհատիկ. ՍՍՍ ՐՈՒՐՈՒ ԻՐՈՒ։

Crête, ֆ-ԻԷԹ, էվ. կատար հատու. 2. գլուխ գագաթին. 3. հողակոյտ առ փոսիւք. 4. գագաթնատակ. խլէ. 2. գոլ-ՐԻՒԹ. 3. ԻՆՆ-ՈՒԹ ՎԻՆՈՐՅՈՒ-ՐՈՒԹՔ ԻՀՏ-ԼԻՐ. 4. ՈՀՐՈՒՆՏ։

Baisser la —, ցածնուլ ի հպարտութենէ. կորտանել զգօրութիւն. ԻՆ-ՐՈՒՐՈՒ. ֆՈՒ-ՎԻՐԻ ՎԻՆՐՈՒՐՈՒ։

Lever la —, գլուխ տնտանել. եղջիւր ածել. տմպարհատանել. հաղթահրաւիրանոթ. դալ ֆՈՒՐՀՐՈՒՆ։

Crétonne, ֆ-ԷՐ-ՏՈ, էվ. կտաւ ինչ սպիտակ. տիր ՆԻ ՎԻՐՈՒ ՎԻՐՈՒ։

Creusement, ֆ-ԻՈՒ-ԼՐ-ՄԻ, ա. պեղելի. բրիլի. ֆ-ՈՒԼԻԹ ԼԻԹ-ՐՄ. ֆ-ՈՒԼ։

Creuser, ֆ-ԻՈՒ-ԼԻ, ն. պեղել. խորել. 2. քննել ի խորի. քաջ խելամուտ լինել. ֆ-ՈՒԼ-Ե. ՎԻՐՒ-Ի-ԼԻՆ-ԻՒ. 2. ՎԻՐԻՆ ԼՐՄՒ. ԼՒՆ ՈՒՆՄԱՆ։

Creuset, ֆ-ԻՈՒ-ԼԷ, ա. հալոց. ֆ-ՈՒՆ։

Creux, ֆ-ԻՈ, ա. կաղապար. 2. խորը. խառնչք. ֆ-ՈՒԼԻ. 3. ՍՈ-ֆ-ՈՒ-Ը։

—, **euse**, ած. գագաթալ. գագաթ. 2. խոր. 3. ունայն. մուացածին. երազական. ֆՈՒ-Ե-ՈՒ. ՍՈ-ֆ-ՈՒ-Ը. 2. ՎԻՐԻՆ. 3. ԿՈՂ. ԽՈՅԱԼԻ։

Viande creuse, թեթեւ ուտելի, չյագեցուցիչ կերակուր. ՆՈՒՆՈՒՀ, ՆՈՒՆԻՆ ՆԱՀՈՒ։

Songer —, ընդունայնս յիրազէլ. ցանգագանալ. ԿՕՂ, ԻՈՒ ՀՈՒՆ ՀԱՒՈՒՆ ՈՒՆՈՒՆՈՒՆ։

Sonner —, հնչել թափուր. գաւառի. ԿՕՂ ՀՕՆՈՒ։

Crevaille, ֆ-ԷՎ-ՎԱՅ, էվ. չուայտութիւն. գինարբուք. ԻՆՆԻՑ ԼՒՐ. ԼՈՒՆԼԻ։

Crevasse, ֆ-ԷՎ-ՍՈ, էվ. պատառուած. ծերպ. գՈՒԹԻՒՆ. ԻՈՐԻՒ. ՍՈՒՆԻՍ։

Crevasser, ֆ-ԷՎ-ՍՈ, ն. պատառել. հերձել. ՀՃՂՔԼ. ԻՈՐՈՒ. ՍՈՒՆԼՈՒՆՈՒ։

Crève-cœur, ֆ-ՈՒԼ-ՖՕ, ա. անձկութիւն սրտի. ԻՒՐԻ ՎԻՐՈՒՆՈՒՐ։

Crever, ֆ-ԷՎ, ն. պայթուցանել. պատառել. 2. երդիծուցանել. կորի յոյժ յագեցուցանել. արբեցուցանել. ֆՈՒՆՈՒՆՈՒ. ԻՈՐՈՒ. 2. ՐՒՔ ՊՈՕ ԻՒՐԻՆՈՒ, ԻՒՐՈՒ. —, ւ. պայթիլ. 2. պատառկիլ. ֆՈՒՆՈՒ. 2. ԻՈՒՔ. ԼՒՐԻՐՈՒ.

— **de rire**, թափանալ ի ծագուէ. ԼՒՔՈՒ ՊՈՒՆՈՒ. **Gros creve**, տյր կարի յոյր. ԻՒ ՀՒՐՈՒ։

Cri, ֆ-ՒԻ, ա. ազազակ. ձայն. գոչիւն. ՀՒՐ. 2. բարբառ. քարոզի. 3. ՆՈՒՐՔԻՆ յոյզք. ՊՈՒԼԻՐԼ. 2. ԻՒԼԼՈՒ

պաթախիր. մուրհակ. ընկալեալ փող. յիշատակ. տոմս. 2. Հիմն. գիր. թուղթ. 3. գոյն. ուշադրութիւն, ներկին գոյն.

Lettre de —, մուրհակ վաճառականի. գիր առեալ ի անդրանուրէ՝ զոր զօրութիւնաւք մարդի առնուլ գրամ ի պէտս յայլոյ անգանուրէ. յիշատակագիր.

Faire —, գրաւոր վաճառել. յաւատս տալ. վերծանիլ առիհաթ. վերիգրել.

A —, յաւատս. գրաւոր. 2. վաղվաղակի. ի գիր. յանհագրաւոր. վերծանիլ. 2. նշանակ. գոյն ներկի.

Créditer, գրել վերջին, ն. նշանակել. ի գիր հարկանել գինուն կամ գայսմոս. ուղղակ. գրի հանել. գրել ի վերջին տեղի իրաց ինչ իմ ի վերջին հաշիւ.

Créditeur, գրել վերջին, ար. պարտատէր. ուղղակ.

Credo, գրել, ար. հաւատամք. նշանակ, հանգանակ հաւատոյ. ըստ ուղղի որ ինչ գրելոյ է.

Credule, գրել, ած. գիւրահաւատ. գիւրահաւատ. թեթև հաւատոյ.

Crédulité, գրելութիւն, իգ. գիւրահաւատութիւն. թեթև հաւատոյ.

Créer, գրել, ն. ածել ի չգոյէ ի գոյ. առեղծանել. 2. գտանել. հնարել. 3. ընտրել. առնել. հաստատել. կազմացանել. ուղղակ. 2. նոր հնարել. 3. ներգործել. նորոգել. 4. նոր հնարել. նորոգել. 3. ներգործել. նորոգել.

Crémaillère, գրելայլ, իգ. կազատար չղթայ կրակարանի. ծռոցն ուղղակի ընկալելի.

Crémaillon, գրելայլ, ար. փոքր չղթայ կրակարանի. ծռոցն ուղղակի ընկալելի.

Crème, գրել, իգ. սեր. 2. ազնուագոյն մասն. գայսմոս. 3. ուր հիմնել.

Crémer, գրել, ն. ածել նուր, ի ածելոյ նուր. մակարդել. գայսմոսել.

Créneau, գրեան, ար. ամառնանք, ժայռ պարապոց. ուղղակ.

Créneler, գրելել, ած. ժայռատար. տիւ տիւ. ուղղակ.

Créneler, գրելել, ն. ժայռատար գործել. ուղղակ.

Crénelure, գրելել, իգ. ատամնաձեւ գործած. ուղղակ.

Créole, գրել, ար. եւ իգ. գաղիմածին. ծնեալն յԱրեւմտեան Հնդիկս ի գաղիմական ծնեալ. ներգրել ծագրել ի գաղիմական.

Crêpe, գրել, ար. շղարշ. շղարշատիպ. 2. քող սգոյ. 3. խաւար. մուխ. ուղղակ. 2. խաւար ուղղակ. 3. գարել.

Crêper, գրել, ն. գանգուր յօրինել. ծալել.

Crépi, գրել, ար. ծեփ. ուղղակ.

Crépin, գրել, ար. համօրէն կամ եւ կապոյտ. համօրէն ինչ. առաջաւորք ուղղակ. ուղղակ ի ուղղակ. օղակ օղանման.

Perdre son saint-crépin, կորսուանել գամեխն զգեստ. ուղղակ ուղղակ. ուղղակ.

Crépine, գրել, իգ. ծագք. վերջաւորք. ապարանք. ուղղակ. գրելել.

Crépir, գրել, ն. ծեփել. 2. կիսաւարտ գործել ի վերայ մորթի. ուղղակ. 2. ասեղնագործ ի ուղղակ ի ուղղակ.

Crépissure, գրել, իգ. ծեփ. ծեփած. ծեփելը. ուղղակ.

Crépitation, գրել, իգ. ճաքճաքուիւն. չաւաշիւն (բռնոյ). (ոսկրի) ուղղակ.

Craqueur, euse, ֆ–ա֊ֆ֊ե֊ո, ն֊ց, –ի֊. Ա֊ծ֊ա֊ձ֊ա֊ն. ա֊ս֊ա֊ք֊ա֊ն֊. ֆ֊ե֊յ֊ն֊ի֊–֊ֆ֊ի֊–֊. ֆ֊ո֊ւ֊յ֊ց֊ն֊ե֊ր֊.

Crasse, ֆ֊ա֊ռ֊, ն֊ֆ֊. ա֊ղ֊ա֊. կ֊ե֊ղ֊ո֊. 2. կ֊ղ֊կ֊ա֊ն֊ք֊ ք֊ր֊ա֊յ֊ա֊կ֊ա֊ն֊ ն֊իւ֊թ֊. 3. շ֊ի֊ն֊ա֊կ֊ա֊ն֊ւ֊թ֊իւ֊ն֊. ֆ֊ա֊ն֊ձ֊ա֊ւ֊ւ֊թ֊իւ֊ն֊. 4. ա֊ա֊ֆ֊ս֊ա֊ռ֊ւ֊թ֊իւ֊ն֊. գ֊ձ֊ռ֊ւ֊թ֊իւ֊ն֊. 5. կ֊ծ֊ծ֊ւ֊ւ֊թ֊իւ֊ն֊. ֆ֊ե֊ր֊. ֆ֊ե֊ր֊ւ֊կ֊ւ֊ֆ֊. 2. ֆ֊ա֊ֆ֊ն֊ ֆ֊ո֊ւ֊ֆ֊ա֊ռ֊ւ֊ւ֊թ֊իւ֊ն֊. 3. ե֊ռ֊ա֊ն֊ե֊ւ֊ֆ֊. 4. հ֊ա֊ֆ֊ե֊ր֊ ե֊ղ֊ե֊ւ֊ե֊ւ֊ֆ֊. 5. ի֊ն֊ա֊ֆ֊ե֊ւ֊ֆ֊. հ֊ո֊ֆ֊ն֊ֆ֊ե֊ր֊. 6. ի֊ն֊ա֊ֆ֊ե֊ւ֊ֆ֊ ֆ֊ե֊ր֊ ե֊ւ֊ե֊ւ֊ֆ֊. — **de la tête,** ֆ֊ե֊ի֊ գ֊ւ֊ւ֊ղ֊ ֆ֊ո֊ւ֊ ֆ֊ե֊ր֊ֆ֊ ֆ֊ե֊ֆ֊ե֊ի֊ֆ֊.

—, –ի֊. ֆ֊ի֊ա֊ն֊ձ֊ր֊. ֆ֊ո֊ղ֊ո֊ց֊ ֆ֊ա֊ռ֊ւ֊ց֊ք֊.

Crasseux, euse, ֆ֊ա֊ռ֊ե֊ւ֊, ն֊ց֊, –ի֊. ա֊ղ֊ա֊ե֊ղ֊ի֊. զ֊ա֊ղ֊ի֊ր֊. 2. գ֊օ֊ւ֊ֆ֊ք֊ա֊գ֊. կ֊ղ֊ի֊ր֊. ֆ֊ն֊ք֊ա֊ռ֊. ֆ֊ե֊ր֊ւ֊. 2. ֆ֊ա֊ռ֊. ֆ֊ն֊ֆ֊ր֊ի֊.

Cratère, ֆ֊ա֊ֆ֊ե֊ռ֊, ա֊ր֊. ք֊ա֊ժ֊ա֊կ֊. ա֊ա֊ւ֊ս֊. 2. ֆ֊ա֊ռ֊ն֊ա֊ք֊ա֊ն֊, ի֊ն֊ք֊ա֊ն֊ հ֊ր֊ա֊ց֊ա֊ռ֊ ւ֊ի֊ք֊ա֊ն֊ց֊ ֆ֊ո֊ւ֊ֆ֊ի֊. 2. –ի֊ն֊ ֆ֊ն֊ո֊ֆ֊ի֊ն֊ ֆ֊ա֊ւ֊ւ֊ն֊ ա֊ղ֊ւ֊ց֊ ֆ֊ն֊ո֊ւ֊ֆ֊ի֊ն֊ ֆ֊ա֊ւ֊ւ֊ն֊.

Cravache, ֆ֊ռ֊ա֊վ֊ա֊շ֊, ն֊ֆ֊. ֆ֊ա֊ռ֊ա֊ց֊ա֊ն֊. ս֊ա֊ր֊կ֊ ֆ֊ե֊ղ֊ե֊ւ֊ց֊ի֊ ֆ֊ա֊ռ֊ւ֊ց֊ք֊. ֆ֊ո֊ւ֊ֆ֊ի֊. 2. –ի֊ն֊ն֊ ֆ֊ն֊ո֊ւ֊ֆ֊ի֊ն֊ ֆ֊ա֊ւ֊ւ֊ն֊ ա֊ղ֊ւ֊ց֊.

Cravate, ֆ֊ռ֊ա֊վ֊ա֊ֆ֊, ն֊ֆ֊. ֆ֊ղ֊ա֊ռ֊ա֊պ֊ա֊ա֊. ֆ֊ղ֊ո֊ւ֊շ֊ ֆ֊ղ֊ո֊ւ֊շ֊.

Crayon, ֆ֊ռ֊է֊յ֊ն֊, ա֊ր֊. մ֊ա֊տ֊ի֊ա֊. գ֊ր֊իչ֊ կ֊ա֊պ֊ա֊ր֊ի֊կ֊. 2. ծ֊ր֊ա֊գ֊ի֊ր֊. ա֊ա֊ւ֊ե֊ւ֊ք֊ա֊գ֊իր֊. ֆ֊ա֊ւ֊ւ֊ն֊ ֆ֊ա֊ւ֊ւ֊ն֊ չ֊ի֊մ֊. 2. ֆ֊ն֊ա֊ւ֊ւ֊ե֊ր֊.

Crayonner, ֆ֊ռ֊է֊յ֊ն֊ի֊, ն֊. ն֊կ֊ա֊ր֊ել֊ գ֊ր֊իչ֊ կ֊ա֊պ֊ա֊ր֊ի֊կ֊ա֊ւ֊. 2. ծ֊ր֊ա֊գ֊ի֊ր֊. ա֊ա֊ւ֊ե֊ւ֊ք֊ա֊գ֊ի֊ր֊. ֆ֊ա֊ւ֊ւ֊ն֊ ֆ֊ա֊ւ֊ւ֊ն֊ չ֊ի֊մ֊ ն֊ի֊ւ֊ ր֊ե֊ռ֊ի֊ չ֊ի֊ֆ֊ի֊. 2. ֆ֊ն֊ա֊ւ֊ւ֊ե֊ր֊ե֊ւ֊ ւ֊ի֊ֆ֊ի֊.

Crayonneur, ֆ֊ռ֊է֊յ֊ն֊ե֊ռ֊, ա֊ր֊. ծ֊ր֊ա֊գ֊ի֊ր֊. ն֊կ֊ա֊ր֊ի֊չ֊ կ֊ա֊պ֊ա֊ր֊ի֊կ֊ գ֊ր֊իչ֊. ա֊ա֊ւ֊ե֊ւ֊ք֊ա֊գ֊իր֊. ր֊ե֊ռ֊ի֊ չ֊ի֊ֆ֊ի֊. ֆ֊ն֊ա֊ւ֊ւ֊ե֊ր֊.

Créance, ֆ֊ռ֊ե֊ի֊, ն֊ֆ֊. փ֊ո֊խ֊ա֊ռ֊ա֊ւ֊ւ֊թ֊իւ֊ն֊. °ա֊ն֊ն֊ե֊ւ֊ք֊. 2. հ֊ա֊ւ֊ա֊ք֊. վ֊ա֊ռ֊ա֊հ֊ւ֊թ֊իւ֊ն֊. 2. յ֊ա֊ն֊ձ֊ն֊ա֊ռ֊ա֊ր֊ւ֊թ֊իւ֊ն֊, խ֊ո֊ր֊հ֊ա֊ւ֊ր֊դ֊, ծ֊ա֊ծ֊ա֊ւ֊կ֊ պ֊ա֊տ֊ա֊ւ֊ե֊ր֊ (յ֊ա֊ր֊ց֊ա֊յ֊ք֊). ֆ֊ո֊ֆ֊ի֊ն֊ն֊. ա֊ւ֊ֆ֊ե֊ֆ֊. 2. ի֊ն֊ա֊մ֊ա֊ն֊. ֆ֊ի֊ն֊. ֆ֊ի֊ֆ֊ի֊մ֊. 3. ֆ֊ե֊ֆ֊ե֊ր֊ւ֊ւ֊.

Donner —, տ֊ա֊լ տ֊ա֊տ֊ա֊գ֊ու֊թ֊իւն֊. հ֊ա֊ւ֊ատ֊ա֊տ֊մ֊ա֊ց֊ու֊ց֊ա֊նել֊. տ֊ա֊հ֊ի֊ճ֊ի֊ւ֊ք֊.

Lettre de —, վ֊կ֊ա֊յ֊ա֊կ֊ա֊ն֊ գ֊ի֊ր֊ (գ֊ի֊ա֊պ֊ա֊ր֊ց֊). ի֊ր֊ա֊ւ֊ա֊ք֊ի֊ա֊ն֊ֆ֊. 2. փ֊. Lettre de crédit.

Créancier, ière, ֆ֊ռ֊ե֊ի֊ա֊ե֊, ե֊ռ֊, ա֊ր֊. ե֊ւ֊թ֊ ֆ֊ա֊պ֊ա֊ր֊ա֊ւ֊ե֊ր֊. փ֊ո֊խ֊ա֊ռ֊ու֊. ա֊լ֊ա֊ճ֊ի֊ւ֊ը֊.

Créat, ֆ֊ռ֊ե֊, ա֊ր֊. ե֊ր֊կ֊ր֊ո֊ր֊դ֊ վ֊ա֊ր֊ժ֊իչ֊ ձ֊ի֊ա֊վ֊ա֊ռ֊ու֊թ֊ի֊ա֊ն֊. ի֊ն֊իւ֊ն֊ն֊ ֆ֊ա֊ռ֊ն֊ա֊ց֊ը֊ ի֊ն֊ի֊ն֊ի֊ւ֊ք֊ ա֊ւ֊ե֊ւ֊ն֊ա֊ց֊ը֊ ի֊ն֊ի֊ն֊ի֊ւ֊ք֊.

Créateur, ֆ֊ռ֊ե֊ա֊ֆ֊ե֊ռ֊, ա֊ր֊. ա֊ր֊ա֊ր֊ի֊չ֊. 2. գ֊ա֊տ֊ա֊ւ֊. ֆ֊ա֊ռ֊ա֊ծ֊ող֊. 2. ի֊մ֊ա֊ց֊ող֊.

Création, ֆ֊ռ֊ե֊ա֊ֆ֊ի֊ո֊ն֊, ն֊ֆ֊. ա֊ր֊ա֊ր֊ու֊թ֊իւ֊ն֊. 2. ա֊ր֊ա֊ր֊ած֊ք֊. ա֊տ֊կ֊ե֊ր֊ա֊ծ֊ք֊. ա֊չ֊խ֊ա֊ր֊հ֊. 3. ե֊ռ֊ա֊ն֊ե֊ւ֊ւ֊թ֊իւ֊ն֊. կ֊ա֊ր֊գ֊ի֊ւ֊. 4. գ֊ի֊ւ֊ռ֊. գ֊ա֊ր֊ծ֊ ա֊ր֊ու֊ե֊ռ֊ա֊ի֊ կ֊ա֊մ֊ ֆ֊ա֊ն֊տ֊ա֊ս֊տ֊ի֊կ֊ա֊ն֊ ե֊ռ֊ա֊ն֊ե֊ւ֊ւ֊թ֊իւ֊ն֊. ֆ֊ա֊ռ֊ա֊ծ֊ող֊. 2. ֆ֊ո֊ւ֊ռ֊ի֊ե֊ւ֊ֆ֊. ֆ֊ի֊ն֊ե֊ւ֊ք֊. 3. ֆ֊ն֊ո֊ւ֊ֆ֊. ն֊ի֊ւ֊ն֊ի֊ն֊ ն֊ի֊ւ֊ֆ֊. 4. ի֊ն֊ի֊մ֊ ն֊ա֊ն֊ն֊ի֊ւ֊ք֊.

Créature, ֆ֊ռ֊ե֊ա֊ֆ֊ի֊ո֊ւ֊ռ֊, ն֊ֆ֊. ա֊ր֊ա֊ր֊ած֊. 2. ա֊ն֊ձ֊ն֊. 3. ա֊ր֊ա֊ծ֊. 4. ա֊ա֊ն֊ ա֊չ֊ա֊կ֊ե֊ր֊տ֊. ձ֊ե֊ռ֊ն֊ա֊ա֊ւ֊ն֊. ֆ֊ո֊խ֊ա֊ռ֊ո֊ւ֊. 2. ֆ֊ի֊չ֊. ւ֊ի֊մ֊. 3. ֆ֊ե֊ւ֊ւ֊ա֊. 4. ւ֊ը֊ք֊ա֊ֆ֊.

Crécelle, ֆ֊ռ֊ե֊ֆ֊ե֊լ֊, ն֊ֆ֊. փ֊ա֊յ֊ա֊կ֊ ժ֊ա֊մ֊ա֊կ֊ի֊ ֆ֊ո֊ւ֊ռ֊ք֊ չ֊ա֊բ֊ա֊մ֊ի֊ փ֊ո֊խ֊ա֊ն֊ա֊կ֊ զ֊ա֊ն֊գ֊ա֊կ֊. ֆ֊ի֊չ֊ի֊ւ֊ ֆ֊ը֊ր֊ճ֊ը֊ը֊.

Crécerelle, ֆ֊ռ֊ե֊ճ֊ե֊ռ֊ե֊լ֊, ն֊ֆ֊. բ֊ա֊զ֊ի֊ չ֊ա֊ր֊ա֊ձ֊ա֊յ֊ն֊. ի֊ն֊ի֊ւ֊ ֆ֊ո֊ւ֊ռ֊ն֊.

Crèche, ֆ֊ռ֊է֊շ֊, ն֊ֆ֊. մ֊ա֊ն֊ու֊ր֊. ի֊ն֊ի֊ւ֊ն֊.

Crédence, ֆ֊ռ֊ե֊ա֊ն֊ի֊, ն֊ֆ֊. ա֊ւ֊ա֊ն֊ ի֊ն֊ի֊ց֊. ը֊ն֊ծ֊ա֊յ֊ա֊ն֊ի֊. 2. մ֊ա֊ա֊ն֊. գ֊ա֊ռ֊ա֊ն֊ կ֊ե֊ռ֊ա֊կ֊ո֊ւ֊ց֊. ֆ֊ե֊ղ֊ա֊ւ֊ն֊ ն֊ի֊ւ֊ն֊ե֊ւ֊ն֊ ֆ֊ի֊ւ֊ռ֊ե֊ւ֊ն֊ ֆ֊ա֊ւ֊ւ֊ն֊ ֆ֊ա֊ւ֊ւ֊ն֊. 2. ֆ֊ի֊չ֊ի֊ւ֊ ի֊ւ֊ֆ֊ի֊ ֆ֊ա֊ւ֊ւ֊ն֊ ֆ֊ա֊ւ֊ւ֊ն֊ ֆ֊ա֊ւ֊ւ֊ն

Craindre, ֆ–ՔՀԿ–Ը, Ն. երկնչիլ. խիթալ. ֆոբֆմաք. ՖՔ–ՖՔ–Ի՛ր վ–ր՛մաք։

Crainte, ֆ–ՔՀԿ, Ի՛ֆ. երկուղ. ֆոբֆ–ա–։

De — de կամ **que**, առ. ասՀի. ու՛մ–ը փ. (Ի–ՈՒՆՔ ու՛մ–ԸՆ ԳՔ՛Ի) ֆոբֆ–ր–ա–ֆ։

Craintif, ive, ֆ–ՔՀԿՐՖ, Ի՛վ, –Ն. երկչոտ. ֆոբֆ–ա–ֆ։

Craintivement, ֆ–ՔՀԿՐՖ–վ–Ը՛Ֆ, Ա. երկչոտաբար. ասՀիւ. ֆոբֆ–ֆ–Ը–Ը՛Ը։

Cramoisi, ֆ–ա՛մ–ա–ՈՒՀ, ա–ր. Հաստ արգաման կարմիր. 2. արգաման կարմիր. ֆԸՐ՛Ը–ՈՒՆ–ՔՀ. 2. ֆԸՐ՛Ը։

Cramoisi, ie, ֆ–ա՛մ–ա–ՈՒՀ, –Ն. ի գոյն արգաման կարմիր. չաւագոյն. ֆԸՐ՛Ը ր–ՔՀՈՒՆ–Ի։

Crampe, ֆ–ՈՒՖ, Ի՛ֆ. ատքնագալ. ՓԱՈՒՀ–ՐՔՀ–Ը՛Ն. կարկամութիւն, ձգտաւ ՓԱՈՒՀ. պինդ ՔՀ–Ի՛ՔՀ–Ի. ՐՔՀՔՈՒՆ–Ի։

Crampon, ֆ–ՈՒՖՕՀ, ա–ր. կարճ. ակիղ. ճիրանաւ երկաթի. կարակատուց երկաթի. ՔՀՈՒՆԼ։

Cramponner, ֆ–ՈՒՖՕՆՔ, Ն. ունել երկաթի ճիրանամբ. ակղալ. ՔՀՈՒՆԼԱՔ՛Ի։

Se —, Յ. պատահիլ. մնանել պատահ. 2. յարել. կառչիլ. ատրՀ՛Ի. 2. ՔՀՔ ՔՀՔ Ի–ՖԸՀ՛Ի։

Cramponnet, ֆ–ՈՒՖՕՆԿ, ա–ր. ակիղ փոքրիկ. կարճ. ՔՀՈՒՆԸԼ՛Ի։

Cran, ֆ–ՈՒ, ա–ր. պիճ. փոքրիկ փորուած. կառան. ԳԿՐՒ՛Ի. ԸՔԸԼ՛Ի։

Crâne, ֆ–ա՛ն, ա–ր. գանկ. կառափն. ակաւատակ գլխոյ. 2. անծաւան. պարծուկ. ֆ–Ֆ՛Ի–ֆ–Ֆ՛Ի. ԳԿ՛Ի. 2. ԻօյՔ–Ն՛Ի–ՑՒ–։

Cranologie, ֆ–ան՛օլօ՛Ի, Ի՛ֆ. գանկաբանութիւն. Է՛ՔՀ ֆ–Ֆ՛Ի։

Crapaud, ֆ–ա՛ֆօ, ա–ր. արջնագլուխ. ատին գլուխ. 2. այլ կարճ Հաստակաւ եւ գձուձ. ֆ–ա՛ր ֆԸՐ՛Ը–ՈՒՆ–Ը. 2. ՀՔՐՈՒՆ–Ի՛Ը ՀՔՐ ԳՔՐ՛Ի։

Crapaudaille, ֆ–ա՛ֆօ–ՈՒ–Յ՛Ի, Ի՛ֆ. Նուրբ չղաչաւակաւ. ՔՈՒՆՔ ՀՔ–ՐՔ–ՆՑՔ–ֆ։

Crapaudière, ֆ–ա՛ֆօ–ԳՔ՛Ի–ա–, Ի՛ֆ. ատգի գորտաստէսաւ, գորտաստաՀ՛ա. 2. ՀամՀաձայնութիւն, գԻՂՔ՛Ն վայր. ֆ–ա՛ր–Ը–Ը–ՈՒՆ–Ը. 2. ՀՈՒՔ–ՖՔ–Ը՛Ը։

Crapaudine, ֆ–ա՛ֆօ–ԳՔ՛Ն, Ի՛ֆ. գորտաձեւ. 2. կառափ. ՓԱՔ–ՓԱՔ–Ի՛Ն. 3. Էգ ծԻՆԻ. Ֆ. ԻՈՒՆ–ՔՀ՛Ի. ֆԸՐ՛Ը–ՈՒՆ ՐՔ՛Ի–Ը. 2. ատճ. ՐՔՆՆ–Ի՛Ր. 2. գՔՀՀ ր–ՔՀՈՒՆ. 3. ՔՀ ՔՀՈՒՆ–Ի՛Ը։

Crapule, ֆ–ա՛ՔՀ–Ը, Ի՛ֆ. չաւագասէրութիւն. գինաբաստութ. ՔՀՀՔ Ի՛Ը՛Ը. ԻՀՀ–ր–ՔՀՀ–Ի՛Ր։

Crapuler, ֆ–ա՛ՔՀ–Ի՛Ր, Ն. չաւագասիլ. ՀՔՆՔՔՀՀ ՀՀՔՀՀ Ի՛Ը՛Ը վՀՐՔ՛Ր։

Crapuleux, euse, ֆ–ա՛ՔՀ–Ի՛Ր–Ը, Ի՛ՈՒ, –Ն. չաւագասաւէր. կՀՐՈՒ Եւ ատրՀՀՈՒ. ՂՔ ՀՀՀՔՆ Ի՛Ը՛Ն։

Craquelin, ֆ–ա՛ֆ–Ը–Ի՛Ն, ա–ր. գան ԳԻՆ. քակտուղ. ՔՀՐ ՆՔՎ–Ի՛ՖՒ։

Craquement, ֆ–ա՛ֆ–Ը–Յ՛Ի, ա–ր. ճայթաձայն. չաչիւն. չաչաչիւն. կրճիւն (ատամանց). ֆ–Ո՛Ի–Յ՛Ի. Ը–Ո՛Ի–Յ՛Ի. ֆԸՐ՛Ը–ՈՒՆ–Յ՛Ի։

Craquer, ֆ–ա՛ֆ, Ն. ճայթիլ. չաչել. կրճիլ. 2. անծաւանալ. ֆ–Ո՛Ի–ֆ. Ը–ՈՒՆ–Յ՛Ի. 3. գՔՈՒՆ–Ի՛Ր։

Craquerie, ֆ–ա՛ֆ–Ը–ֆ, Ի՛ֆ. քաղաքանք. անծաւանաւթիւն. Խօլան. ատյգաստ–յ՛Ի. գՔՈՒՆ–Ի՛Ր–Ը–Ի՛Ն։

Craquetement, ֆ–ա՛ֆ–ՔՀ–Ը–Յ՛Ի, ա–ր. կափկափիւն ատատմանց. գՔՀՐՔՐ ՀՔՐՔՀՔՐՔՆ ա–ր–յ՛ա։

Craqueter, ֆ–ա՛ֆ–Ը–ՔՀ, Ն. չաչել. ճռնչիլ. 2. կափկափել ատատմանց. 3. ճճաւել. ճղկել. ճչել (ՀԻ–ա–չՆաց). ՀՈՒՔ–ՖՔ–Ը՛Ը. Ը–ՈՒՆ Ը–ՈՒՆ գՔ՛Ի Ը–Ը–ֆ–ա՛ր–Յ՛Ի. 2. գՔՀՐՔՐՈՒՆ ՀՀՔՐՔՀՔՐՔՆ ա–ր–յ՛Ի. 3. Ը՛ՆՈՒՐՔՆ–Ի՛Ր։

լուսամոյտ օդատրմուխ. 2. գաղտ երկիր. գաղտրմուխ:
— qn. des yeux, հպարիտ խանգաղատանօք. խօլամտութեամբ պատրել:
—, ն. ծածկատալ կամ. պատալ լինել. ներքինել:
Couvercle, գաղտնիչ, ար. խուփ. կափարիչ. գաղտուկ:
Couvert, գաղտնի, ար. պատատեալ տեղանոյ հանդերձ պատատուք. 2. պատատ տեղանոյ վասն միոյ ուտելոյ. 3. խրատվան. յարկ. տապուէն. 4. հովանաւոր վայր. 5. պատեհանք, ծածկոյթ (հասմակաց). — ի բաց պիտի. 2. պէտ տիւնի ինչ — ի բաց ներքինի. 3. գտնուի. ընդունաճոխ երէց. 4. ներկինի երէց. 5. (ծովնաց) պարիսպ:
A —, ընդ յարկաւ. յատակհով. գամ սենեակս. ներքին:
Couverte, գաղտնագր, նէ. պատատեալութիւն, յարկ նաւի. * ծածկ. ներկրութիւն:
Couvertement, գաղտնապէս, մ. ի ծածուկ. ներքինաբար:
Couverture, գաղտնիք, նէ. ծածկոյթ. հովարան. 2. օձոց անկողնոյ. 3. քողապատուական. 4. յարկ. ներքին. 2. ներկան. 3. պահանք. 4. կոխ:
Couverturier, գաղտնիքնէ, ար. օձոցագործ. ներկանաբար:
Couvet, գաղտ, ար. կրակարան կանանոց. մանկտոց:
Couveuse, գաղտնի, նէ. հաւ որ ձիւնէ. ձիւնամայր. գօղնէ:
Couvi, գաղտ, ած. ապականիտալ (հաւ). պօղտոցոց (ներքին):
Couvre-chef, գաղտնի-նկատ, ար. գլխաշուրայ. ներքին:
Couvre-feu, գաղտնի-ձիւ, ար. կափարիչ կրակարանի. 2. զանգակ հանգստեան, մանկտոց. մանգտոց գաղտուղը. 2. առաւօտ, ներքին կոչը:
Couvre-pied, գաղտնի-ներքնակ, ար. օձոց ատից. այծի ներկոնը:
Couvre-plat, գաղտնի-նկատ, ար. կափարիչ սկաւառակի. առհաս գաղտուղը:
Couvreur, գաղտնիս, ար. ծածկիչ յարկաց. յարկիչ. կոխը ներքինիճի:
Couvrir, գաղտնել, ն. ծածկել. 2. պատել. առագաստել. բարկրել. 3. պատապարել. պաշտպանել. 4. եղանել ի վերայ մատակի. առնլամոք. 2. ներքնել. գերներքնել. 4. ալոք. անգնելի:
Se —, յ. ծածկել զգլուխն. 2. մեծանալ. ծածկել ամպովք. պօղնիը ներքնել. 2. գարշելոք. պատրաստել գաղտնել:
Pays couvert, երկիր փայտաշատ, անտառաստիպ. ապառաժոտ, որմանը գօգ ելոյն:
Covendeur, գօղտնիս, ար. վաճառակից. պերճապերճ առնիը. պերճաբանող:
Crabe, գարագ, ար. խանգարատին. ըստաքօղ. ներկնէ:
Crachat, գարագ, թուք. ատգուկք. ներքին. պերճ:
Crachement, գարագիմ, ար. թքանելիք. ներքնութիւն:
Cracher, գարագել, ն. թքանել. ներքնել:
Cette plume crache, գայտ գրիչդ. պատ գաղտ գերներքնող ընդարձայօր:
Cracheur, euse, գարագող, ող, ած. որ յաճախապէս թքանէ. գօգ ներքնողութիւն:
Cracheir, գարագատան, ար. թքատան. ներքնարան:
Crachotement, գարագողիմ, ար. թքթքիք. թքանելի ատէպ ատէպ. ընդ ընդ ներքնիմ:
Cracheter, գարագողել, ն. թքթքել. ընդհատ ներքնել:
Craie, գարի, նէ. կաւիճ. ներկնէր:

յէ. արահետ անկոշտոտ առ ի զգուշութիւն մի գկոյդ. աբոսպաստան. վիրինէ։

Coussin, ֆու-սէն, ար. բարձ. անարկ. խոհիրք. էնկեր։

Coussinet, ֆու-սինէ, ար. բարձ փոքրիկ. խոհիրքիկ։

Cousu, ue, ֆու-զի-, ած. կարեալ. 2. ծածկեալ (վիրօք). փիփէ. 2. (խորոյլ) ոչնշա։

Bouche cousue, կարկեալ. լաւ լիր-ուղղիր-փա-ած։

Coût, ֆու-, ար. գինք. ծախք. խարճ. հատոյ։

Coûtant, ֆու-տան, ած. **Prix —**, արժէգինք. սեպհական, սովորական գինք. գիր նախանձն փեյրէ։

Couteau, ֆու-տօ, ար. գաղանակ. 2. գաշոյն. 3. վազակատ. սաւառը կարճ. գըլատ. 3. խանչիր. 3. ֆըռա ֆըլըճ. ֆալ։

Manche de —, խնդեամբի ին. գանկիկամ. ան-ի-խանչ։

Coutelas, ֆու-տըլա, ար. գաշոյն. վազր. խանչիր. ֆալ։

Coutelier, ֆու-տըլիէ, ար. կտրացապօծ. կտրացաբար. գըլատչ. լափըճ։

Coutelière, ֆու-տըլիէռ, էն. պատեանք կտրացաց. գըլատ ֆըճ։

Coutellerie, ֆու-տելըռի, էն. կտրացապօծութիւն. 2. կրպակ կտրացապօծաց. գըլատչութ. 2. գըլատչը տե-տեռը։

Coûter, ֆու-տէ, ն. արժել. 2. գնել. լինել գնաց. պատճառաք լինել (անձամբ ձիաւուց, աշխատութեանց). գնչոտ. 2. (չար) ոչնարմատ։

Coûte que coûte, քանզ իւէ իյէ. գինչ դէպք եւ տալցին. գինչ ինչ եւ գնայցի. ֆալ ոլտրա ոլտան. նէ ոլտրա ոլտան։

Coûteux, euse, ֆու-տօ, ծ, ած. ծանրագին. բազում ծախուց կարօտ. խարճը չօֆ։

Coutier, ֆու-տիէ, ար. արգծէ կառուս խոշտրա. նիւթ գնչէն գնչիչ։

Coutil, ֆու-տի, ար. կտաւ խոշտր. կտաւ ի կանեփայ. նիչին գնչիչ։

Coutre, ֆու-տր, ար. խոփ. ոտն գնչի։

Coutume, ֆու-տիմ, էն. սովորութիւն. 2. օրէնք. իրաւունք սովորութեան. 3. տուրք. բաժ. ոտքի. 3. ոյն. ինօրք. 3. վիրկի։

De —, առ հասարակ. ըստ սովորութեան. ոտքին։

Coutumier, ière, ֆու-տիմիէ, ր, ած. սովորական. պըր առանձինն ինչ սովորութիւն է. ոտքի կինչ. մախոռա ինօրքան ոլան։

Droit —, իրաւունք կամ հարկ սովորութեան. ոտքինէն փեյրա ոլան հոտէ խոխոտ վիրկի։

Coutumier, ֆու-տիմիէ, ար. գիրք սովորութեան քաղաքի, գաւառի իրիք. ոտքինոտ. ինօրքնոտ։

Couture, ֆու-տիւռ, էն. կարան. 2. արուեստ գերձակաց. 3. սպի. տիփիչ. 2. ինրվախ. 3. խուռ ընչոնը։

À plate —, լիով. բովանդակ. պը ինմա. ինփիճն։

Couturier, ֆու-տիւռիէ, ար. գերձակ. ինրվախ։

Couturière, ֆու-տիւռիէռ, էն. կին գերձակ. ինրվախ ֆուրը։

Couvaison, ֆու-վէզի, էն. ժամանակ ինխուզայ. ֆօզէֆուզիչը։

Couvée, ֆու-վէ, էն. ձուք նգնալ ի ինուխս. 2. ինուխք մի. ձագք ինխուզք. 3. ծնունգք. ֆօզէֆու. 2. պըր ֆօզէֆուան ըզիչ խուզուր. 3. ոլտ ըմնուֆ։

Couvent, ֆու-վան, ար. վանորայ. միաբանան. մանաստիր։

Couver, ֆու-վէ, ն. գրգռել ի ինուխս նստիլ. 2. գաղտ պատրաստել. ներինիլ. ֆօ-

Prendre qn. de —, տալ սա-
կաւ ժամանակ. ի նեղ տր-
կանել. ետաս ինձ վեր-
ջէ. ազէզանէ:
Couper —, համառօտս հա-
ատանել. ետաս փոշէ:
Courtage, ֆոռթաժ, նէ.
միջնորդութիւն վաճառաց.
միջանձնէ. նըմաւրէ:
Courtaud, ֆոռթօ, ռը. ապր
կարճ եւ յոյր. 2. խանձի
մանուկ. 3. երիտաս կրճատ
եւ ակընկալ. ընչին. ետաս
վէ էնէմ ոտի. 2. փո-
ռէ. 3. ֆոռյետէս վէ
ֆոռէ ետաս ոտի:
Courtauder, ֆոռթօտէ,
ն. հատանել զապի երիտասին.
ոտը ֆոռյետաձոռ փոշէ:
Court-bouillon, ֆոռ-
պուլյօն, ռը. հանդիրձանք
ինչ ձկանց. պէտ ընտէ պո-
ռէ ընտէ:
Courtehaleine, ֆոռթ-
ալէն, նէ. դժուարաշնչու-
թիւն. ծանրաշնչութիւն.
ղէնէֆէ (ընէ ղէֆէ):
Courtement, ֆոռթման, հ.
համառօտաբար. ֆոռխիռոռէն:
Courte-paille, ֆոռթ-փայլ,
նէ. խաղ ինչ մանկանց. պէր
ղէվ ըճռէ օյռնռ:
Courte-pointe, ֆոռթ-
փուէնթ, նէ. մեծագին կամ
վաառաւոր օմոց անկողնոյ.
պէհալը խօրէն:
Courtier, ֆոռթիէ, ռը.
միջնորդ վաճառաց. միյանձ.
ռըմաւր:
Courtillière, ֆոռթիլիէռ,
նէ. ապր ինչ բառառի. փո-
նռ պռբռռ:
Courtine, ֆոռթին, նէ.
վարագոյր մուճակաց. արահակ.
2. միջնորմ բերդից. պէռչէ
էերթէ. 2. ռչիռ հիռռ:
Courtisan, ֆոռթիզան, ռը.
արքունական. դրանիկ. 2.
շքադիր. վաղաքուշ. պերռյ-
նը. 2. ընտիէ էրիկ. էռ-
ֆոէլռնռ:
Courtisane, ֆոռթիզան,
նէ. կին պչռող, զարդարիկ,
անառակ. բոզ. ընվերթռր,
ֆոհիչէ ֆոռը:
Courtiser, ֆոռթիչէ, ն.
շուք գնել. քծնել. վաղաքշել.
ընտիէ էրիկ. էռֆոէլռնռլ:
Courtois, oise, ֆոռթռռ,
ռռզ, ռէ. բարեխառն. բա-
րեբարոյ. ազնուական. ընէր-
պէյէչ. էրթեռնը:
Courtoisement, հ. քաղ-
ցրուեմտիւ. վարդասիրու-
եմտիւ. էրթեռն, ինռռնէյէրիչ:
Courtoisie, ֆոռթռռզի,
նէ. քաղցրութիւն. բարե-
բարութիւն. վարդասիրու-
թիւն. էրթեռն. ընէպէչէ.
ռղըրէ:
Couru, ue, ֆռռ, ռէ.
հալածական. 2. կապտա-
ղող. 3. ցանկացեալ.
ֆռչռ-լմաղ. 2. իռղմանը.
պռղռ-լմաղ. 3. ռրպէ-լէնռ:
Cous, ֆռռ, ռը. յետոյ.
պէնէյէ ընտը:
Cousin, ֆռռէն, ռը.
մեծ-մուկ. մեծեխ. պիէրէ պինէ:
Cousin, ֆռռէն, ռը. հօր-
եղբօրորդի. 2. մօրաքեռորդի.
3. հօրաքեռորդի. 4. մօր-
եղբօրորդի. ռմռռ օղլռռ.
2. ինէյէ օղլռռ. 3. հալ օղ-
լռռ. 4. փոյը օղլռռ:
Cousine, ֆռռէն, նէ.
դուստր հօրեղբօր. 2. դուստր
մօրաքեռ. 3. դուստր հօրա-
քեռ. 4. դուստր քեռւոյ. ա-
մռռ էըղը. 2. ինէյէ էըղը.
3. հալ էըղը. 4. փոյը էըղը:
Cousinage, ֆռռէնաժ, ռը.
եղբօրորդութիւն. ազգա-
կանութիւն. 2. ազգականք.
արիւնառութ. խըռըլըք. էմ
ռղռռլռռղռռ. 3. խըռըլռռ:
Cousiner, ֆռռէնէ, ն. կո-
չել զոք հօրեղբօրորդի, ազ-
գութիւ. էմ ռղռռ չռղըրմաք:
—, չհայկաառակ, անզանազան
լինել. փոլիռվռռթլռռ էինէ:
Cousinière, ֆռռէնիէռ,

— fortune, risque, hasard, la chance de, լինել ի վտանգի. ընհվիթեաք օշմէ։

Courlis, քուռլի, ած. թռչուն ինչ կապիկ. տէր ոչ քուռլ։

Couronne, քուռօն, էփ. թագ. պսակ. 2. տէրութիւն. թագաւորութիւն. 3. թագաւոր. 4. պսակ վտանգ սրբոց. 5. ջրվանակ. 6. պսակ կղերականաց. *կուլակ. 7. պսակ աստղազաւոր. 8. պսակ, բակ (լուսնի). ընճ. 9. քաղքենհվէնէ. 10. քաղքենհ. 11. ներվնա ընճը. 12. պոքէք. 13. ընկէնվնէ. 14. ինվնէ՛նվ ընճմուէնց է՝ ինվնէ՛նվ ճկնուոպն. 15. (ած) ապրնը։

Couronnement, քուռօնմէն, ած. թագընկալութիւն. թագակապութիւն. 2. կատարումն. պսակ. 3. պսակ, կատար չինուածոց. ընճ քօմա. 2. փքմանէնկի. 3. պէնանըն կն ինոկնա, ուճա։

Couronner, քուռօնէ, ն. թագ դնել. պսակել. 2. բակ առնուլ. պսակել. 3. հատուցանել. 4. կատարել. բռնվանդակել. ընճ քօմէ. 2. կիրթքընը ալմէ. 3. ինճրնինի վերջէ. 4. ընէփհլ կիմէփ։

Courre, քուռ, ն. հալածել (արտրգի զէզլէրու, գնապատում). (ընվչանը) քօվալմէ։

Courrier, քուռիէ, ած. թղթատար. աւժընդակ. աւրհանդակ. 2. կառք թղթատարի. ընճար. չանը. քուռրիէր. 2. քուռրիէր աթոռը։

— de cabinet, աւրհանդակ սէրուվնեան. փէվնէի ընճարը։

Courroie, քուռուա, էփ. փոկ. խրատք. աւվնտիք. քօյըլ. քոփուճ քօյըլը։

Courroucer, քուռուսէ, ն. ի յաւուրս ածել. կօփէյնէ նըճաքմէ։

Se —, յ. զայրանալ. կօփէյնէ նըճմէ։

Courroux, քուռու, ած. յաւուրս. զայրութք. կօփէ. քարկընըճէ։

Cours, քուռ, ած. ընթացք. գնացք ջուրց. հոսուածն. 2. ընթացք, կարգ (ուսմանց). 3. լայնութիւն (կերպասու). 4. յարդ. դին. արդի ընթացք. 5. շրջան. ընթացք (պետգական). 6. տեղի գրօսանաց. Ճեմելի. ուռ ոքճաը. 2. խլուճ աբը. 3. (քուռլ) քնէնէյէ. 4. ինիքար. բիվճի. նիկնէ. պէհա. քուռմէօ. 5. պէվը. 6. նիկնճկէփ կէր։

Course, քուռ, էփ. ընթացք. արշաւանք. 2. աստարէզ. կրկէս. 3. արշաւանք. հէնք. ասպատակ. 4. ընթացք կենաց. 5. վարձք աւրհանդակի. քօչմա. 2. ոչ ժայռը. 3. նիկնճկնէփ. չարքճընէէ. 4. քօմը. ընարքէ. ձգնէ՛ի կիր. 5. ընանար քաղքենհվէնէ։

Courses, էփ. յփ. ճանապարհորդութիւնք. ճեմք. կօնուլուքճ. նիկնճկնէփ։

Coursier, քուռուիէ, ած. զէզապատ. երիւար արքաւնի, ազնիւ. փիհէյլան։

Courson, քուռուօղ, ած. բաւնակ (արճիղ). (ասմա) քուռը։

Court, rte, քուռ, ռթ, ած. կարճ. հասմաօտ. 2. դիւրին. քըուռ. ճառիճաոթ. 2. քօլայ։

Court, քուռ, ած. կարճառօտութք. կարճ. 2. միտք. յանկարծակի. քըուռճ. քըուռ. 2. չոքուճ. ալէ-ոճկնէ։

Rester —, շփոթիլ. մնառնալ զոր առաջի կայր առել. 2. պապանձիլ. չալընմէ. փէյնէճկէյնէ առնուճմէ. 2. ճկնլուը քուռմէ։

Tenir qn. de —, ի չարիս առնել. առնձաղարկել. ընըքըռա ճառիմէ։

Courant, ante, ք-ռ-ան, անդ, ան. ընթացող. 2. արագընթաց. 3. կենդանի, հոսող (ջուր). *վազուն. 4. յարգի, յարդուն (դրամ). 5. հասարակաց. սովորական. 6. մեծաւոր, այս, այժմու (ամիս, օր). -եյէրվեն. 2. ևրբ-ե-ի. 3. ափոր (ռռ-). 4. ևրկար (ափէր). 5. ալ-ռ-վէյնէ. ռ-ռերս. 6. գռռ, ընկրէվ (ալ, ևրն). **Tout-courant,** փութ-անակի. վաղվաղակի. 2. գիւրաւ. առանց աշխատութեան. ալ-ևրե-ի-ռ-ի. 2. ք-ռ-ցիա.

Courant, ք-ռ-ան, ռր. գնացք ջուրց. ընթացք. 2. հոսանք. յորձանք. 3. հաւասարակաց սովորութիւն. 4. այս ամիս. ռռռ ափռոը. ևրռիլ. 2. ափընիլ. 3. ալ-ռ-վէյնէ ռ-ռերս. 4. գռռ ալ.

— **du marché,** ընթացիկ գին վաճառաց. գինը վաճառատեղ. ևրէր ֆէյ-ռ-ի. ը-ռւը պէհռռը.

Courante, ք-ռ-ան-ռ, էէ. ազգ ինչ պարուց, երգոց. պէր նէվ ի-ռ-ռ, ի-ռ-ռէ-ռ.

Courbatu, ue, ք-ռ-ռ-պ-ռ-ի, ան. (երիւար) որ որունք ի-ռ-ռ-ըռ-ևալ կամ բրտացեալ իցեն. ալ-ռ-ի-ռը ի-ռ-ի-ռ-լ-ռ-ռ (ալ).

Courbature, ք-ռ-ռ-ռ-ռ-ռ-ռ-ռ, էէ. բրտութիւն կամ ի-ռ-ռ-ռ-ի-ռ-ի-ռ-ն ալ-ռ-ռ-ի-ռ-ի-ռ-ի

Coupe-jarret, ֆօ-ջա-ք, ար. սիկարիան. աւազակ. հոյգօ-գ։

Coupelle, ֆօ-բել, ին. քուրայ. փօխօ։

Coupeller, ֆօ-բելէ, ն. արկանել ի քուրայ. փօխ-յօ ֆօ-գ։

Couper, ֆօ-բէ, ն. կարել. բաժանել. 2. ճեղքել. հատանել պնդանել. 3. խառնել զըմպիլիա. փէ-ռէ. պէօլ-ռէ. 3. խօրճէ. խօրըդ ևէլռէ. 3. ինչէ ֆօրըչ-ըբճօ։

Se —, յ. հատանել զձիկ պահեստանա. 2. հակառակ անձին խօսել. ևըդչ-ըլօր հօլվօրէ պէրէպէրևէրինէ փէ-ռէ. 2. փէնգէչ ֆօ-րչը պէօլէ-ռէ։

Couperet, ֆօ-բըօ-ք, ար. լայն կարոց խահակերաց. վաղր. օ-ռ-ըր. ֆռ պէրըչը։

Couperose, ֆօ-բը-օչ, ին. արջասպ. 2. խաղաւարտ յիւրնաս. չ-ռ-ի ֆըդ-ըչը. 3. ալվչ-ռ-ի։

Couperosé, ée, ֆօ-բը-օչէ, ած. որ ունի խաղաւարտ յիւրնաս. ալվչ-ռ-իւ։

Coupe-tête, ֆօ-բ-գէք, ար. խաղ ինչ. պէր ևէվ օյօ-ն։

Coupeur, euse, ֆօ-բէօ-, էօչ, ար. եւ ին. հատանօղ. փէ-կէ։

— de bourse, գանձահատ. գող ճարտար. խոն փէ-ռ-ի։

— de raisin, այգեկուտ. պօղ պօչօ-ճօ-։

Couple, ֆօ-բլը, ար. ամուլք. զոյգ. 2. կող նաւու. ևէֆլ. վէ-ռ. 2. ևէ-ի-ևէն խօ-ը։

—, ին. զոյգ. 2. տուն. ևէֆլ. 2. պօ-ը. էօլ-ռ-ար։

Coupler, ֆօ-բլէ, ն, զուգել. ևէնել. խառանել ի միասին. 2. բնակեցուցանել զերկուս արս ի միասին. ևէֆլ-ևէ-ի. ֆօչմէ. 2. էէն էէևէյ պէր ֆօնէ վէրէ-ի։

Couplet, ֆօ-բլէ, ար. տուն երգոց. պէյլ։

Coupleter, ֆօ-բլըէ-ր, ն. յերգ արկանել. խաղ առնել. ի-ի-ւէ-յէ ար-ռ ֆօ-ռ-ի։

Coupoir, ֆօ-բ-ար, ար. կարոց (գաշնկանաց). պէչէ էկ-ռ-ի։

Coupole, ֆօ-բօլ, ին. ներքին կողմն գմբեթի. գմբէթի. ֆօ-պօլ-ռ-ին իւ ի-ռ-ը. ֆօ-պօլ։

Coupon, ֆօ-բօ, ար. ձեռագործ, նշխար կերպասու. կապերտ. 2. ապգ ինչ թղթոց պարտականութեան. պրինչէ. ֆօ-ռչ-ը. 2. պէր ար յ-ռ-ը. ֆօ-ֆօն։

Coupure, ֆօ-բի-ռ, ին. կտրուածք. 2. պատանէչ. փատ. էկ-ռ-ի. 2. ճղինչ-ռ-ի. խնդ-ռ-ի։

Cour, ֆօ-ռ, ին. արքունիք. պալատանք. 2. արքունական. արքունի պատուերք. 3. սանուն. 4. սանուցիկալք. 5. բակ. գաւիթ. պատատակ. 6. ձիծաղանք. քծինք. հրապոյրք. ոգևրանք. պէչ-ռ-ի. ֆօնօֆ. 2. պէրռ-ռ-ի. ֆօ-ռ-ի-ֆ-ի-ռ-ի. 3. գինի. 4. գինիվաճառ. 5. ռէ-ռ. 6. ռ-ի-ռ-ի-ֆ. օչ-ռ-մ. էօլ-ռէ-գ-ի-ռ-ի։

Faire la — à qn., սանել ձիծաղանս. չուք գնել ումեք. 2. քծնել. ռ-ի-ռ-ի-ֆ ին-ռ-ի. 2. խ-ռ-ի-ֆ-ռ-ի-ռ-ի։

Courage, ֆօ-ռ-ռ-ի, ար. խրախոյս. քաջասրտութիւն. համարձակութիւն. 2. եռանդ. ուժ. փոյթ. արտնութիւն. ֆէ-ռ-ի-ռ-ի. 2. չէ-գ-ի-ռ-ի. հոյչ. հըռ։

**—! դի. քաջ լեր. ֆօ-ի-ֆ-մ. էյէ-գ օ-ռ։

Courageusement, ֆօ-ռ-ռ-ի-ռ-ի-ռ-ի, մ. արութիւնաւոր քաջութիւնաւոր. աներկչութ. ֆէ-ռ-ի-ռ-ի-ռ-ի. ֆօ-ի-ֆ-ռ-ռ-ռ-ռ-ռ։

Courageux, euse, ֆօ-ռ-ռ-ի-ռ-ի, էօչ, ած. քաջասիրտ. ֆէ-ռ-ռ-ռ։

Couramment, ֆօ-ռ-ռ-մ-ռ, մ. երագ. անարգել. գիւրաւ. ի-ռ-ռ. ևըե-ը ևըե-ը. ֆօ-ռ-ռ։

Couloir, ֆ.–լ.–ա., ար. պարզաւա (կամ֊ին). 2. նեղ եւ նուրբ անցք. փող. ծ.–ղ–կէ. 2. տար կէլէ։

Couloire, ֆ.–լ.–ա., էգ. պարզաւա. ծ.–ղկէղ։

Coulpe, ֆ.–լ., էգ. յանցանք. ա.–ղ։

Coulure, ֆ.–լ.–ա., էգ. ճօճափուածն, ցամաքելն խաղող. է.–լ.–մ ծ.–ղէմ, ֆ.–ր.–մաը։

Coup, ֆ., ար. հարուած. 2. վէրք. 3. դէպք. 4. անգամ. նուագ. 5. արձակուածն, ճնդիւն (գնդ֊կէցաց). 6. ձգելն. ձգուածն. արկանելն. 7. յաւգուածն. ատամնուածն. ա.–ր.–ղ. 2. է.–ր. 3. փ.–ղ.–ղ. 4. տ.–ֆ. փէրր. 5. (ճօֆ) աչմա. 6. աչմա. պրաֆմա. ֆըլ֊լմա. 7. լալֆամա. ա.–ղ–մա։

— de vent, մրրիկ. յայգք հողմոյ. ֆօրշ.–ն.–ա։

— d'ami, ծառայութիւն բարեկամութեան. պօռնանք էլ. պօռնցա խըզիլն։

— d'œil, հայեցուածք. 2. տեսիլ. նայուր. պօֆըլ. 2. նպատակի. կէօրի֊նի֊ղ։

— de chapeau, գլխարկն ի բաց առնուլ. չ.–փ.–յը պ.–ղա պ.–մա. պ.–ղ.–ը պ.–մա։

— de bec, de dent, de langue, de patte, բանք կակծելիք. կաւաակ կծու. ճիւնք ածո֊մ ճօօղ. է.–րէ փ.–ի֊ճ չ.–ֆ։

— de soleil, արեւահարուածն. հով վ.–րի.–ն.–ա։

Donner un — de main à qn., ձեռնաու լինել. խ.–ր֊մ կ.–ղէ։

Donner un — d'épaule, ճիւկուռնք լինել. ծ.–ղ վէրկէ. խ.–ր֊մ կ.–ղէ։

Faire un mauvais —, յանցանս գործել. ֆ.–պահի կ.–ղէ։

Faire un — de tête, յախուռն եւ առանց խորհրդոյ գործել. ճիւպէրթէլէ կ.–ղէ. ա.–փ.–մաֆ։

Faire *կամ* Manquer son —, հասանիլ կամ չհասանիլ յիւր (չար) վախճանն. ֆ.–ր.–պ.–ա ի.–ր ֆ.–ղէ։

Porter —, առնել ապրդուածն. ջանկանալ ի գործն. ն.–ֆ.–ր ի.–ղէ. ն.–ֆ.–պ.–ա ծ.–մէ։

Rabattre les coups, հասոզական լինել. խաղաղեցուցանել զարս պրպռուալս ընդդէմ միմեանց. ֆ.–ղ.–յը ի.–ն կ.–ղէ։

Pour le —, } ի. յայսմ նուա.–
À ce —, } գի. այսանգամ. պ.–ա փ.–ֆ։

À tous coups, յամենայն վայրկենի. յանկ. հար չ.–մն. փայտ։

Encore un —, ի. գարձեալ. միւսանգամ. ծէր փահ։

À — sûr, առաքիւ. ա.–հ։

— sur —, ի. մի զմիոյ կնի. զմիմեանց գհար. ար ար֊ա։

Après —, ի. յետ իրացն վճարելոյ. կարի անուագան. իշ իշէն ի.–ղ.–փ.–ն ա.–ա։

Tout à —, յանկարծակի. խակ եւ խակ. ա.–ղ.–ղ.–ան. ան ժ.–ի.–ա։

Tout d'un —, ի. ի միում նուագի. միանգամայն. հ.–ֆ.–ն.–ի պէրա.–ն. պէրչ։

Coupable, ֆ.–ֆ.–պ.–ի, ած. յանցաւոր. պատժապարտ. ա.–ղ.–ա։

Coupant, ante, ֆ.–ֆ.–ի, ող, ած. հատու. ատր. է.–փ.–ն. է.–ր։

Coupe, ֆ.–ֆ, էգ. հատուած. կտրօն. 2. բաժակ. տաչա. է.–ի. է.–փ. 2. է.–ա.–ֆ. ֆ.–ֆ.–հ։

Coupé, ֆ.–ֆ.–ի, ար. քաղ պարսից. 2. կիսակատ. խօրա ա.–ր.–ղ. 3. խ.–ր֊մ տ.–ա։

Coupeau, ֆ.–ֆ.–ո, ար. կատար. ատրուան. ա.–ճ. ն.–ֆ։

Coupe-gorge, ֆ.–ֆ.–հ.–ֆ, ար. վտանգապարծ, ատ.–ա.–ու տեղի. 2. տեղի խաղ. ն.–հ.–ի.–ի ն.–ր. ի.–ղ.–ղ խ.–ղ.–ը. 2. օյ.–ն ի.–ր։

խոզ խոխօտ գան խոմիխանոփ պոզլանմէլ ղար, փեքրոք։

Couenneux, euse, գոռ-ընօ, խօղ, ած. (արիւն) որ ունի ճարպանման ի վէրայ. խոմիս- փեքրոքէ (գան)։

Couette, գոռ-եթ, էփ. վիճ- արտալից անկողին. գոռ-ելա պեօշէթ։

Coulage, գոռ-լաժ, ար. ծռ- բուճ. ոգմա. ոգըմա։

Coulamment, գոռ-լամէ, մ. դիւրաւ. խոզաց գնացիւք. անարգել. համարձակ. գօ- լայա. խոզ ինալ. ոռա ինալ. ոգրալ-ոլանալ։

Coulant, ante, գոռ-լէ, անդ, ած. ծորան. հոսական. 2. դիւրաշուր. խոզաց. անար- գել. գիւրին. ոգար. 3. գօլայ. եխորխոփ. ոգրալ-ոլ. խոզ ինալ։ **Nœud —**, շարժուն, դիւրա- քակ խնդիր. հանգոյց. ինքեր ինէնէր խոխօտ ոգօտմալ գօլայ պոզ։

Coulant, գոռ-լէ, ար. մա- նեակ. քայլ. 2. օդ. ինէր- պանըքէ. 3. հոլիկ։

Coulement, գոռ-լըմէ, ար. հոսուածք. կաթիլն. ոգմա. պոռլոմա։

Couler, գոռ-ալ, ը. հոսել. ծորել. 2. սահիլ. անցանել. 3. սայթաքել. պլորել. 4. անցանել մէզմով. 5. չորա- նալ, ճօճափիլ (խաղողոյ). 6. սուպանել. ոգմոգ. ոգըմոգ. պոռլոմոգ. 2. ինէրգ. 3. գոյ- մոգ. 4. ոգոռգը, գոռիըրոբըղ ինէրգ. ոգիէրգ. 5. գոռբոռ- մոգ. պեօգիըլմէգ. 6. պոռիմոգ։ — à fond կամ — bas, ընկղմիլ. 2. ընկղուզանել. ընկղմիլ. պոռիմոգ. 2. պոռիըրմոգ։ — qn. à fond, ըմբռնանել զոք. պապանձեցուցանել. 2. կոր- ծանել զոք. ոգըրնէր գոռգոռի- մոգ. ոռա խռնգգ. 3. պէրէռ- նէ գլխով ինէրէմգ։

—, ն. մղել. պայթել. քաշել. 2. ձուլել. 3. գբ. ապրդեալ մուծանել. 4. անցուցանել (գաւառ). ոգոգմգ. 2. գոլըպ- պեօգմգ. 3. ոգվիլգրմգ. ոգգ- մոգ. 4. (ինանիրինի) ինէլէրմգ։

Se —, յ. քերեալ անցանել. 2. անցանել, գնալ, շրջիլ մէզմով. ոգվիլիպ ինէլմգ. 3. ղոմոնաոգը ինէլմգ, եխորխոգ։

Couleur, գոռ-լօռ. էփ. գոյն. երանգ. 2. ներկ. 3. ըռրք երանգք քարտախցն խաղալ. 4. պատրուակ. պատճառանք. ըռնգ. 2. պօյա. 3. օյոն- գիրեղ բոգըն պեօրն ըռնգէ. 4. պերհանք։

Reprendre —, միւսանգամ պայծառանալ. միւսանգամ ի պատիւ հլանել. ինքեըր գոռլոմոգ, շնորհքն ոգմոգ. ինքեըր ճառնոգոգ երգգ։

Couleurs, էփ. յգ. միագոյն, միանշան հանդերձ ծառայից. երգոգրնէ գոռ-պաոգնէ ինքեըրնէ ըռնգէ։

Couleuvre, գոռ-լօվրը, էփ. օձ. երլան։

Avaler des couleuvres, կրել ինչ լռութեամբ եւ առանց իշխանեայ արտասանել միտել. եխոխգոանմոգ։

Couleuvreau, գոռ-լօվրօ, ար. ձագ օձի. երլանի եռվրոռոռ։

Couleuvrée, գոռ-լօվրէ, էփ. լուշտակ. ոգ ռոմա։

Couleuvrine, գոռ-լօվրին, էփ. օձաձեւ գնդրնկէց. գոռ- լօվրինէ ֆօգոռ։

Coulis, գոռ-լի, ար. հիւթ- քաղեալ. խի-լոռ։

Vent —, հողմ ապրգեալ ընդ ծէրայս. ար լըգիըրոռան ինէրն բի-ալիռ։

Coulisse, գոռ-լիռ, էփ. փո- ղաձեւ փորուած ընդ որ երթա- նէ եւ իջանէ պատուհան կամ դուռն. 2. փեղկ. ֆիւռ. պատ- ուհան. 3. կառուցած նկարք ֆիւռոյ. փինճերէյի խոխօտ գոգոռոյոռ ալոգռ խաֆօրը ոգօրմ էլին նան ֆօրօֆօռ օլան ար ըռլգ. 2. գռնռօռ. փին- ճերէ. 3. գօճգոֆռ ֆռուվըլերէ։

Cotylédon, ֆօթիլէդօն, ա. կուա. վերիպակ։
Cou, ֆու, ա. պարանոց. ուլն. փողք. պօղոզ։
Couard, arde, ֆուառ, առդ, ած. հեղգ. ծպտ. ինքնակէ։
Couardise, ֆուառդիզ, է. հեղգութիւն. ծուլութիւն. ինքնակիրութ։
Couchant, ante, ֆուշան, անդ, ած. որ մնացած է. պառկած։
Soleil —, արեւ որ ի մուրն մնացած է. արեւ յետին. պառկած կ՚ուգէ։ [պառկիլը։
—, ա. արեւմուտք. ինա
Couche, ֆուշ, է. անկողին. 2. ընկողմանուածք. ծնունդ. ժամանակ ծնընդեան. 3. ածուս. 4. ապատք, առատակք անկողնոյ. 5. խառնաժառուրք. 6. շարք, կարգ, խաւ հողոյ. փօշիթ. 2. խոխոս. փոշատրմա. փոշատրմա վարիը. 3. ֆոսիլ. 4. խոխոթ ինխոտը. 5. ֆուռֆուռ. 6. ինք ալինա ինքուրիս ինքուրիս ինօթոսիլուրը ֆոսիը, ինապոթատը։
Fausse —, վիժուիլն. անցուցանելն. լցուած կիսէրծ. փշաչիթ։ [ան. ֆծնոթ։
Couchée, ֆուշէ, է. իջեւ
Coucher, ֆուշէ, ե. առատածանել. դնել. վերադրել. 2. դնել ի մահիճս. ընկողմանեցուցանել. ննջեցուցանել. 3. կարացուցանել. խոնարհեցուցանել. խոյտոթ. ալիր ֆոսի ֆօմոթ. 2. փշօշէյ ֆօմոթ. խոխրդմոթ. 3. կոյթ։
—, ե. ընկողմանել. ննջել. 2. ապանել. օթուանա առնել. խոխոթ. առյառմոթ. 2. ֆծնոթ. կիճ ֆուշոթ։
— en joue, ուղղել ի նպատակն. ձիշտ ալոթ։
— par écrit, ընդ գրով արկանել. խոչոթ։
Se —, յ. ընկողմանել. 2. մնացանել արեւու. խոխոթ. 2. կիանել պառկոթ։
Coucher, ֆուշէ, ա. ննջեան.
քուն. ընկողմանիլն. 2. անկողին. 3. մուտք, մտանիլն (աստղաց). առյառմա. խոխոմ. 2. փշօշէթ. 3. (իբրեւ ըսելու) պառիլը։
Couchette, ֆուշէթ, է. խշտակ. անկողին փոքր. փիշէթ խոխոթ։
Coucheur, euse, ֆուշէօռ, էօզ, ա. եւ է. անկողնակից. պիչ խոխոթ։
Couci-couci, ֆուսի-ֆուսի, ած. գոպ խմն. գրեթէ. այսպէս եւ այնպէս. կամ էլնիք. շէօյլէ պէօյլէ։
Coucou, ֆուֆու, ա. կկու. 2. անպատուական էլատ. 3. ազգ մեղ կատաղ. ֆուֆու ֆուշու. 2. գիվիթիչ էնկէթ. 3. պիր նէվ խոտոպ։
Coude, ֆուտ, ա. արմունկն. 2. անկիւն (սրմոյ). ծոց (գետոյ). փիրոթ. 2. (փիվոր) փիուշէթ. (լայնի) էնէրէ ևիրմոթ։
Hausser le —, առատիկ, անյապ ըմպել. փէթ չէն էնմէթ։
Coudée, ֆուտէ, է. կանգուն (յարմըկանէ ցծայր միջնոյ մատին). ատն մի եւ կէս. քնոփաչ. պիր պուշտոթ ֆատիմ։
Cou-de-pied, ֆու-տը-պիէ, ա. ուլն ոտին. մատն ոտից որ յօդի ընդ սրունից. այդ չէն պաճուչը պիլինէրէյէ ինը։
Couder, ֆուտէ, ե. ծռիլ ի ձեւ արմըկան. ազդրնամաձեւ գործել. փիրոթ պէնի էյոթ։
Coudoyer, ֆուտուայէ, ե. հարկանել, խմել արմըկամբ. փիրոթէնէ ուրմոթ. փիրինթ։
Coudraie, ֆուտրէ, է. կաղնիք. ֆընտըէլըէ։
Coudre, ֆուտր̊, ա. կաղնի. ֆընտըէ ագաճը։
—, ե. կարել. 2. գուժարել. փիթոթ. 2. փիվէնիրմոթ։
Coudrier, ա. ս. Coudrē.
Couenne, ֆուէն, է. խարխ խոզի. 2. ծանձր երեսաց արեան, ճարպոյ. ծառղանծ. մաշկ. փանաչ փիրիթոթ. 2.

Serrer les côtes à qn., ի նմէ ապրկեալ տապնապիլ. պէրէ-ինէ սչխելա օգնմէ։

Côté, ֆօփէ, ա՛ր. կողմ. կուշա. 2. կողմ. իմէր. կոյս. Է՛ն. պէօյէ՛ր. 2. ներսէ. Է՛ն։

À —, նէ. առընթեր. առերբէ. Է՛ն ընդ-նէ։

De —, ի. կողմանակի. Է՛նընդան։

Donner à —, վրիպիլ ի նպատակէ. նէշանա վատրմամբ։

Coté, ée, ֆօփէ, ա՛ծ. դրացեալ. նշանակեալ. նէշանուած։

Coteau, ֆօփօ, ա՛ր. բլուր. զառ ի վայրն բլրոյ. պայըր։

Côtelette, ֆօփըլէթ, էն. կող, սպառակ (խոյոց, ա՛ր-ջամուց). ֆապա՛ըղ։

Coter, ֆօփէ, ն. նշանակել. դրացնել իմիւս. 2. նշանակել զգինս. նէշան ֆօմէ. 2. պէհհաըընը Է՛ապմէ։

Coterie, ֆօփը՛է, էն. ընկերութիւն. Է՛ապանըէ։

Cothurne, ֆօխէ՛ն, ա՛ր. կօշիկ տղաբրդուայ. Ըրա՛ֆէյա օյնայանլար էնըն-է։

Côtier, ֆօփիէ, ա՛ր. ափնա-զէա. տեղեակ նաւելոյ առափամբք. ֆըյը ա՛ըա կէփէն ա՛ֆա։

Côtière, ֆօփիէ՛, էն. ծովեզերք. փէնէղ փէնաբը։

Cotignac, ֆօփինիա՛, ա՛ր. սինձ ի տերկուէ. այվա բէնէլի։

Cotillon, ֆօփիյօն, ա՛ր. ներքնակ. 2. տղգ ինչ պարուց. էչ բա՛ղաբը. 2. պէրնէվ Է՛օբա։

Cotir, ֆօփի՛ր, ն. ճմլել. վիրաւորել (պպտուզս). Էշ-ջէ՛ր. պէրէնէ՛ր։

Cotisation, ֆօփիզա՛ցիօն, էն. տուրք. բաժին իւրաքանչիւր ի հաւաքացանել. պարտքաչխի. հանգանակ. հիւա՛ֆ. ֆայ. փէնա-փինէ փէ՛ըէն վէրլի։

Cotiser, ֆօփիզէ, ն. հարկս ի վերայ դնել. սահմանել զբաժին, զհանգանակ իւրաքանչիւր ուրուք. սակաւ-ակաւ ապրանք հաւաքել. հաւ փէ՛ա-ֆէրմէ. հէր փէ՛ա-ին վէրճիչէն հիւա՛էյէ ֆիզէլա՛մէ։

Cotissure, ֆօփիէ՛ր, էն. ճմլուածք. վէրք (պտղոց). ըփ-փէ. պէրէ։

Coton, ֆօփօն, ա՛ր. բամբակ. 2. գալար մազ, աղուամազ, գալար ատեւ պտղոց. 3. աէպ մօրուաց. ֆա՛պօ-է. 2. եւ 3. այլա ֆիւ-յէ։

Cotonnade, ֆօփօնա՛ր, էն. կտաւ բամբակի. ֆա՛պօ-է պէղէչ։

Cotonner (se), ա՛ր ֆօփօնէ, ն. լինել ծաւծկեալ նուրբ ատեւով կամ գալար մազիւ. Է՛-ֆիւ-նէփ այլա ֆիւ-յէ՛ օլմէ։

Cheveux cotonnés, հէր գանգրահէր. ֆը՛ապա ֆըվըր-ճըփ ա՛ըլ։

Cotonneux, euse, ֆօփօնէօ, Է՛օղ, ա՛ծ. բամբակաւոր. բամբակային. ֆա՛պօ-ֆլա՛-. ֆա՛պօ-է պէ՛ապէ Է՛ա՛ֆլէ։

Cotonnier, ֆօփօնիէ, ա՛ր. բամբակենի. ֆա՛պօ-է ֆիւգանը։

Cotonnine, ֆօփօնին, էն. խաշարկուած բամբակի. ֆա՛-լըն, ֆապա ֆա՛պօ-է պէղէչէ։

Cotonnis, ֆօփօնի, ա՛ր. հնդիկ կերպաս. հինֆիւնան ալըա՛ը։

Côtoyer, ֆօփուա՛յէ, ն. գնալ առընթեր ուրուք. 2. առ ափամբք քերել. գնալ զերկայնութիւն. պէրէ-ինէն Է՛ընդան ղլինի-է. 2. ֆըյը ա՛ըա, ա՛ղա՛ն-ղա՛ն Է՛ղլինէ-է։

Cotret, ֆօփո՛է, ա՛ր. խուրձն, չիղէ ատաց. 2. գաւազան. ատա. ա՛ֆօ-է փալ պէ՛ֆէղի-է. 2. չըպա՛-է։

Cotte, ֆօ՛է, էն. կիսապզեստ կանանց. Է՛ապը՛ ֆիւ՛ղան։

— de mailles, զրահ վերտ. ղըզհ Է՛օմէյէ։

— morte, ինչք կրօնաւորի ուրուք վախճանելոյ. վէ-ֆըն Է՛ապ ինէն բա՛ղիպ մալը։

Cotteron, ֆօփը՛օղ, ա՛ր. կիսապզեստ կարճ եւ նեղ. ֆը՛ատա վէ պա՛ր Է՛ապը՛ ֆիւ՛ղան։

ած. կենդանական. պատենական. խոսի էկզեմպլյար ինչ-որ բան պահելու մասին:

Coruscation, ֆօրաշէյշըն, էյ. նշույլ. փայլուն իսկզբում. ֆոսֆորա:

Corvéable, ֆօրվէյաբլ, ած. պարտադրական կատարելու պահանջելիություն. հպատակ. ծառայ. անվերապահ ենթակա:

Corvée, ֆօրվէյ, էյ. պահանջելիություն. վատասկ. ծառայություն. 2. փոփոխ ապահինաորաց. 3. քննադատական գործ. քանի վատասկ. անխոհեմ. 2. ներկերբին ներգործի իվ ներգործիչ իվ. 3. ֆոսֆորեսց. զգուշ իվ. անվոհեմ:

Corvette, ֆօրվէթ, էյ. միապարկ նաև պատերազմի. ֆոսֆորեմի (ներկ):

Corymbe, ֆօրէնթ, ած. ողկույզ ծաղկանց կամ պտղոց. էնէյ ներգործ գնվ ասէյմբ:

Coryphée, ֆօրիֆէ, ած. պարագլուխ. յառաջնակաց պար. երգչ:

Coseigneur, ֆօսէյնյօռ, ած. ի միասին հողակալ. գլխի հետևող:

Cosinus, ֆօսինյօս, ած. ծոցակից (անկման իրիք). գիր նվ էշէնջ:

Cosmétique, ֆօզմէթիք, ած. եւ ած. (դեղ) գեղեցկացուցիչ մարմոց. գերեզի ներգործ (ներկ):

Cosmogonie, ֆօզմօգընի, էյ. աշխարհածնության պիտույքն կազմության աշխարհի. ինչ ներգործ ներգործ:

Cosmographe, ֆօզմօգրաֆ, ած. աշխարհագիր. տիեզերագիր. բնական ներգործ:

Cosmographie, ֆօզմօգրաֆի, էյ. աշխարհագրության. տիեզերագրության. բնական ներգործ:

Cosmographique, ֆօզմօգրաֆիք, ած. աշխարհագրական. տիեզերագրական. բնական ներգործ:

Cosmologie, ֆօզմօլօջի, էյ. աշխարհախոսության. տիեզերաբանության. ինչ ներգործ:

Cosmologique, ֆօզմօլօջիք, ած. աշխարհախոսական. տիեզերաբանական. ինչ ներգործ:

Cosmopolite, ֆօզմոփօլիթ, ած. աշխարհաքաղաքացի. քաղաքացի համօրեն աշխարհի. հեր ներգործ:

Cosse, ֆօս, էյ. պատիճ, փոճոկ (ոլոռան). (դարբին) ֆոսոսց:

Cosser, ֆօսե, ը. եղջերու ածել. խեժել. դարձուածք. ներգործ:

Cosson, ֆօսօն, ած. ուսած արմտեաց. 2. չառասիղ որջ. դարձուածք. 3. ներգործել երբեմն ասմ ֆոսը:

Cossu, ue, ֆօսը, ած. խորհրդավոր. պատենական. 2. մեծասուն. բարեկեցիկ. ֆոսոսը. 3. վարկեանել. ներգործ ֆօփոր ներգործ:

Costal, ale, ֆօսթալ, ած. կողի(ջեղ). ֆոսոսրը (ներկ):

Costume, ֆօսթիմ, ած. կերպարանք. ձեւ. հանգերձ. զգեստ. ֆըլըքէ. ֆըլոֆերի:

Cote, ֆօթ, էյ. նշանագիր. գիւ. 2. բաժին. հանգանակ. հոգի. բաժ. 2. չայ. հիսուն:

Côte, ֆօթ, էյ. կող. պասուակ. 2. ծովեզր. 3. բլուր. զառ. թ թափ. 4. զաւակ. որդիք. զարմ. ֆոսոսրը. 2. ներկել ներսբը. 3. պայքար. ֆոսոսել. 4. նեղ. ոչ:

— à —, մեջտ. առ. մեջտ առ միմեանս. առընթեր. ֆոսէն. ֆոսընթաց. ֆոս ֆոսնս:

Mesurer les côtes à qn., գանալից չարագան առնել. ըշդոսի ըլս, ֆըլդոմ ըլս ֆոսը ֆըլըշէն ֆոսոսը ընորֆըլյե ներօյնէ:

բինի. 3. ուռնել հաղորդութիւն. առնել տուրբուառա նամանակաց. սոյսէ. փոխոզէի օլմէ. 2. Թորլուլըդընը կինէ. 3. ալէթսը օլմէ. մէթոհոլմէ։

Corridor, Թօռիթօռ, ար. փող. նեղ եւ նուրբ անցք ի տան. կէնի տար կէնէ։

Corriger, Թօռիժէ, ն. ուղղել. յարդարել. արդարդրել. 2. ածել յուղղութիւն. կշտամբել. 3. ամրրել. Խոռլէլըդը պօղչօռլմիմ. Թուհինէ. 2. Ինքդինի վէրմէ. ազըլմամըշ. 3. փոխչէլմիմէ։ Se —, յ. գալ յուղղութիւն. էդրէչօռ կելմէ։

Corrigible, Թօռիժիպլը, ածուղղելի. փոփէլիր։

Corroboratif, ive, Թօռոպօռատիֆ, իվ, ածօգնական. զօրացուցիչ. Թօռվէհ կեհիրէն։

Corroborer, Թօռոպօռէ, ն. զօրացուցանել. կազդուրացուցանել. Թօռվէհլէնմէյէ։

Corroder, Թօռոտէ, ն. կրծել. ուտել կերմէյէ. Խմէյէ։

Corroi, Թօռուա, ար. ազգալ. 2. զանգուած, կոշկասայ. տէղղ. տէղղօռլէնէն (Ռումփլէն). 2. տիւ տէլէնէ։

Corrompre, Թօռոյէ, ն. ապականել. խանգարել. 2. մոլորեցուցանել. 3. խարդաւանել. ապականել. 4. կաշառաբերկ առնել. պղծել. պէրդաղ կինէ. 2. այրնիմէ. 3. ալտնիմէ. պղծէ. 4. բերվէն վէրմէ։

Corrosif, ive, Թօռոզիֆ, իվ, ած. ապառիչ. մաշիչ. Խէհէնէյի. Խէյնէն։ —, ար. ծախիչ, մաշիչ դեղ. Խէյնէյի իլաճ։

Corrosion, Թօռոզիօն, Թէ. ծախումն. մաշումն. ալընմա։

Corroyer, Թօռուայէ, ն. ազազել. քերել, յարդարել զմորթի. 2. զանգանել զկիր ընդ աւազղոյ. 3. ազօրկել, աալընմ զկայսր. Խէչկիմէ. Թէղղէնէ. 2. Թօռնա էնմէյէ Թօռուօրմէ. 3. օտաճ էնմէյէ։

Corroyeur, Թօռուայէօր, ար. խազախտող. Թէղղէչ (Ռումէ)։

Corrupteur, ԹօռիւՊթէօր, ար. խանգարիչ. 2. մոլորեցուցիչ. 3. կաշառիչ. պղծաճաս. 2. պաշտան չըմճըլըմը. 3. ապաքինչէի վէրէնէ։

Corruptibilité, ԹօռիւՊթիպիլիթէ, Թէ. ապականացութիւն. ֆընիլէ։

Corruptible, ԹօռիւՊթիպլը, ած. ապականացու. պօղչալմաֆ. ֆընի։

Corruption, ԹօռիւՊսիօն, Թէ. ապականութիւն. 2. Նեխում. 3. խառնրութիւն. մոլորութիւն. 4. կաշառ. 5. ապականութիւն բարուց. պօղչալմա. 2. Թըմա. չիրկին. 3. Թէօհիրլէմէ. ֆէնաթ. 4. բերվէն. 5. պէրթաալըշ։

Cors, Թօռ, չ. եղջիւրք եղջերուի. Խէյէ պօռնօռշլարը։

Corsage, Թօռսաժ, ար. անձն. իրանք. Հասակ մարմնոյ. Խէօլչէ. կենտա՛։

Corsaire, Թօռսէռ, ար. հէն ծովու. ծովահէն. 2. Նաւ հինից. 3. այլ անագորոյն. Թօռրան. 2. Թօռրան Խփէ. 3. պէլէմ տիւէ։

Corselet, Թօռսլէ, ար. զրահ. չէզհ։

Corset, Թօռսէ, ար. Նեղքին բանհիոնակ կանանց. Նէննէլէրին Իէնէյէ։

Cortége, Թօռթէժ, ար. ընկերութիւն առ ի պատիւ. չէքաթիրը. Տէվէ Խօճէլէր. ԹօռՊէՖէՊ. Թէվէկ։

Cortès, Թօռթէս, Թէ. ազգային ժողով կամ խորհուրդ դարան Սպանիացւոց. Իոփէնէ Թօռլիմէնօ։

Cortical, ale, Թօռթիք, ած.

մայ կամս. քառնի. ի-ՊՒՆԴ-ԻՆ-ՔԻ-Ի. ՊՐՈՒՓ:
Répondre de qn. — pour —, ի-ՐԱՇԽԱՏԱՒՈՐ ԼԻՆԵԼ ՓՈԽԱՆԱԿ ԱՆՁԻՆ ՈՒՐՈՒՔ. ԱՌՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆԻ ԻՐԵՐՈՒ ԱՆՁՆ ԸՆԴ ԱՆՁԻՆ ՈՒՐՈՒՔ. ԱԽՔՒՔ ՓԿՆՈՓ ՅԻՄՔ ՓՔՓԼԵ ՕՐՄՓ:
Faire —, ԿԱՊՄԵԼ ՄԻ ՄԱՐՄԱՆ. ԼԻՆԵԼ ՄԻԱՑԱՒԱԼ. ՊՐԻ ՊԻՓԻՆ ՕՐՄՓ. Ի-ՈՒՐՐՄՓ:
— de garde, ՊԱՀԱՆԱՐԴՔ. Ի-ՈՒՐՔԱՐ-Ե:
Corpulence, Ի-ՔԻ-ԼԱՅ-Ո, ՅՓ. ԳԻՐՈՒԹԻՒՆ. ՈՒՓՊԼԱՓ:
Corpulent, ente, Ի-ՔԻ-ԼԱՅ, ՈՅՔ, ԱՔ. ՅՊՐ. ՄԱՐՄԱՒՈՐ. ԱՆՁՆԱԿԱՑ. ՇԱՂՂԱՑԱԿՂՑ. ՐԻՆԴ. ՅԻՈՀՔԱՓ:
Corpusculaire, Ի-ՔԻ-ՈՒՔԻ-ԼԻ-ԱՔ, ԱՔ. ՀԻՒՂԱԿԱՆ. ՁԻՐԻ ՊՈՓԻՓՔ ՊՈՅՆԻՐ:
Corpuscule, Ի-ՔԻ-ՈՒՔԻ-Լ, ԱՐ. ՀԻՒՂԸ. ՄԱՆՐԱՄԱՍՆ ՓՈՂՔ. ՂՔՈՒՔ. ՁԻՐԻ ՊՈՓԻՓ:
Corrade, Ի-ՈՐ-Ո, ՅՓ. ՎԱՐՐԻ ԾՆԵԼՈՒՆ. ԽՔՊՈՆՔ Ի-ՈՐ-Ը Ի-ՕՆՄԱՂ ՁԻՔՊՈՆԸ:
Correct, ecte, Ի-ՔԻ, ՔԻՐ, ԱՔ. ՈՒՂՂԱՒ. ԱՆԱԽԱՒ. ՅԱՐԳԱՒ. ՅՂԿԱՒ. ԿԱԿԱՒ. ՈՂՈՐԿԱՒ ՊՈՂՐՈ-ԼՈՒՈ-Ը. ԽԱՆԼԸԸԸ. ԽՈԼՈՀ ՕՐՈ-Ը. ՓԻ-ՎԻՔԱՆ:
Correctement, Ի-ՔԻՐ-ԸՄՀՔ, ՀՔ. ՈՒՂՂՈՒԹԻՒՄԲ. ԸՍՍ ԿԱՆՈՆԻ. ՅՍՍԱԿՈՒԹԻՒՄԲ. ՊՈՂՐՈ-. ՓԻ-ՎԻՔԱՆ ԽՈՒՆԼՈՀ ԼԻՔ:
Correcteur, Ի-ՈՐ-Ի-ՈՐ, ԱՐ. ՈՒՂՂԻՉ. ՍՐԲԱԳՐԻՉ. Ձ. ՈՒՂՂԻՉ. ԿՂԱՍՄԲԻՉ. Յ. ՎԱՐԻՉ. ՍՏԱՍՒՉ ՀՈԳԱՒՈՐ. Ճ. ՔՆՆԻՉ. ՐՈՍԱՆՔ ՓՈ-ՈՀԻՀ. Ձ. ՒՆՔՐ-ՈՂՅՔ ՎԱՐՐՑՔ. ՍՂՄՐԼՈՅԱՆ. Յ. ՐՈՀԱՆՔ Ի-ՈՐ-ԼՈՂՈՐ. Ճ. ՒՆՔՓ-ՒՐՐՑՔ:
Correctif, Ի-ՈՐ-Ի-ՓԻՓ, ԱՐ. ԱՄՔԻՉ. ՈՒՂՂԻՉ. ՓԻ-ՎԻՔՄՐ-ՁԻ. ՐՈՈՓԼ ԽՓՒՁԻ:
Correction, Ի-ՈՐ-Ի-ՈՒՈՂ, ՒՔ. ՈՒՂՂՈՒԹԻՒՆ. ՍՐԲԱԳՐՈՒ-ԹԻՒՆ. Ք. ՄԱՔՐՈՒԹԻՒՆ, ՅՍՍԱ-ԿՈՒԹԻՒՆ ՈՁՈՅ. Յ. ԽՐԱՏ. ԿՂԱՍՄՔՈՒԹԻՒՆ. Ճ. ՊԱՏԱՍԽԱՆ. ՓՈՂՐՈ-ԼԻՈՀ. ՓԻ-ՎԻՔԱՆ. ՅՈՒՆԿՈՒԹԻՒՆ. ԱՊԱՐՈ. ՈԼՈՓՈ. ՈԼՈՓՈՒ ՊՈ-ՂԻՈՒՐՐՓ:
Sauf —, կամ Sous —, ՀՐՈ-ՄԱՆՈՒ. ԻՂՆ ԻԼՔ:
Corrégence, Ի-ՈՐ-Ի-ՈՒՈՀ, ՒՔ. ԻՂԻԱՆԱԿՑՈՒԹԻՒՆ. ՊԻՆՔ ՀԻ-ՓԻ-ՈՂԻ:
Corrégent, Ի-ՈՐ-Ի-ՈՒՈՀ, ԱՐ. ԻՂԻԱՆԱԿԻՑ. ՀՔ-ՄՀԻ-ՓԻ-ՈՐՐ:
Corrégidor, Ի-ՈՐ-Ի-ՈՒՈՀ-Ի-ՈՐ, ԱՐ. ԱՌԱՋԻՆ ԳԱՒԱՌՈՐ ՔԱՂԱՔԻ ԿԱՄ ՆԱՀԱՆԳԻ ՍՊԱՆԻԱՑՈՑ. ԻՈՓԱՆԻՐՈՐ ՊԻՐ ՂԻՀԻՐԻՆ ԻՈՒՈՐ ՆՈՀԻՂԻՆԻՆ ՊՈՂ Ի-ՈՐՐՈՐ:
Corrélatif, ive, Ի-ՈՐ-Լ-ՊԻՓ, ՒՎ, ԱՔ. ՅԱՐԸՆԴՀԱԿԱՆ. ՅԱՆԿ. ԱՋԳԱԿԻՑ. ՈԼՈՒՈՂ ՓՈ-ՂԻՔ-ՐԻ-ՓԻՈՓ ՕՂԱՆ. ՓՈՂԻՔ-ԼԻՔՓ:
Corrélation, Ի-ՈՐ-Լ-ՈՒՈՀ, ՒՔ. ՅԱՐԸՆԴՀԱԿԱՆՈՒԹԻՒՆ. ՓՈՓԻՒ ՀԱՄԱՀԱՒՈՒԹԻՒՆ. ՅԱՆԿՈՒԹԻՒՆ. ԱՊԻՐԱ. ՈԼՈՓՈ. ՈԼՈՓՈՒ ՓՈ-ՂԻՔՐԻ-Ի-ՓԻՓ:
Correspondance, Ի-ՈՐ-ՔԻՕՂ-Ի-ՈՒՈՀ, ՒՔ. ՀԱՄԱՀԱՒՈՒԹԻՒՆ. ԿՑՈՐԴՈՒԹԻՒՆ. ԿՈՒՊ. Ձ. ՀԱՂՈՐԴՈՒԹԻՒՆ ԿԻՆԱՑ. Յ. ՂՈՒՂՈՒԹԻՒՆ. Ճ. ՀԻՂԻԱՆԱԿՑՈՒԹԻՒՆ, ՈՒՈՒԲԼՈՒԱՈ ՆԱՄԱԿԱՑ. Ձ. ՀՈՒՂԻ. ՆԱՄԱԿ. ՓՈՆՈՈՒՔՂԻՆ. ՈԼՈՓՈ. Ձ. ՈՂԻՆՈՂԸՓ. Յ. ՕՐ-ՆՈՒՓԼԸՓ. Ճ. ՓՒՓՈՒՈՂԼՂՐ-Ո. ՓՈ-Ի-ՈՒՈՒՔՈՂՔ. Ձ. ՓՒՓՈՒՈՐ:
Correspondant, ante, Ի-ՈՐ-ՔԻՕՂ-Ի-ՈՒՈՀ, ՈՅՔ, ԱՔ. ՊԱՏՂԱՄ. ՀԱՄԱՀԱՒՈՐ. ՓՈՆՈՈՒՔՂ. ՈՂՅՂՈՒՈՒ:
—, ԱՐ. ՀԻՂԻԱՆԱԿԻՑ. Ձ. ՎԱՃԱՌԱՒԱԿԻՑ. ԳՈՐԾԱԿԱԼ. ՓՒՓՈՒՈՂԼԸՂՒՈՒ. ՓՈ-Ի-ՈՒՈՒՔՈՂ. Ձ. ՕՐՈՔՓ. ՎԻՐԻԼ:
Correspondre, Ի-ՈՐ-ՔԻՕՂ-ՈՐ-Ը, Ղ. ԼԻՆԵԼ ԸՍՍ ՀԱՄԱՀԱՒԱՒԻ. Ի ԳԵՂ ԳԱԼ. ՃԱՀՀԼ. Ձ. ԱՌՆԵԼ ԳԱՐՁՈՒԱԾՈ ՓՈՂԱ-

գդակ կանանց. 2. գրոշ կամ դասակ հնծնելոց. վճռնէ ինքնիշխանը. 3. սիւը պայտիւը. սիւը պեծնէ։

—, ար. գրոշակիր հնծնելոց. սիւը պայտիներէ։

Corneur, ֆօռնէօռ, ար. փողար. պօրառ, սառրնա լարան։

Corniche, ֆօռնիշ, իգ. պատկ շինուածոց. ծնօտ. գրաւապ. ըմբիմ. սալոճ. ֆիրվաղ։

Cornichon, ֆօռնիշօն, ար. եղջերու փոքր. բադկուկ. 2. փոքրիկ վարունգ. պօռնօղճոճ. 3. փնչնչալ խօսք. ինչպէս խօսիլ։

Cornière, ֆօռնիէռ, իգ. խոզովակ ջրոյ յանկեան կամ ի կցուածի երկուց մասանց սահանաց. փոմբն իւր ինքնաֆընըն պիրիպէրեայ պիրաշիրեայ էբրոք օլան օլօք։

Cornillas, ֆօռնիյա, ար. ձագ ագռաւու. փորձ խովրուրուք։

Cornouille, ֆօռնուայ, իգ. հոյն. պլաղ. *չուամ. ֆըղըմճիք։

Cornouiller, ֆօռնուայէ, ար. հոյն (ծառ). գավառու. ֆըղըմճիք ագաճը։

Cornu, ue, ֆօռնի, ած. եղջերաւոր. անկիւնաւոր. պօյնուղը. փուղալէ։

Raisons cornues, անճախ, խախուտ, խօլ պատճառք. սոյնանաւոր, ընդդիմ, պօշ խօսիլոր։

Cornue, ֆօռնի, իգ. խողովակ, արուակ գնդաձայր. (ընչերքն) ինֆուղը օլօֆ. սաճու խուվրլաի ընչիք։

Corollaire, ֆօռօլէռ, ար. պատկ, կնիք բանից. հետեւութիւն. նէթիճէ։

Coronaire, ֆօռոնէռ, ած. պատկաձեւ. ինճ ֆնուղի։

Coronal, ale, ֆօռօնալ, ած. պատկական. (ոսկր) ճակատու. անն (փիճի)։

Corporal, ֆօռբօռալ, ար. մարմնական. ֆուռփան փիսըն սըրիկալ։

Corporalier, ֆօռբօռալիէ, ար. քառակ մարմնական. փիսան պէղնի փիսիսէ։

Corporation, ֆօռբօռասիօն, իգ. ժողով. ընկերութիւն. աւիսա. միաբանութիւն. ինայիֆ. ճմօֆ. կիւրսու։

Corporéité, ֆօռբօռէիթէ, իգ. մարմնաւորութիւն. ինքնականութ։

Corporel, elle, ֆօռբօռել, ած. մարմնաւոր. մարմնապատ. 2. մարմնաւոր. մարմնական. ինքնի. 2. ինքնական։

Corporellement, ֆօռբօռելման, մ. մարմնով. բուռ մարմնոյ. ինքնիլէ. ճիսմանէյքն։

Corporification, ֆօռբօռիֆիքասիօն, իգ. մարմնակերպաւորութիւն. մարմնաւոր կերպասրան. ինքնական փիսիւն. ինճճաուիմ։

Corporifier, ֆօռբօռիֆիէ, ն. մարմին զգեցուցանել. մարմնաւորել. մարմնակերպ գործել. 2. ժողովել ի մի մարմին. ինքն վերջէ. ինքնանէ փիսիսն կէյդիրմէ. 2. ինֆլայէ պէր պէրճն, պէր ճճիլէ կիմէ։

Corps, ֆօռ, ար. մարմին. 2. սուրբ. մարմին. 3. կառճ. իրանք. 4. մարմին. պլէսաւոր մասն իրիք. 5. մեռելատուն. դի. 6. միաբանութիւն. ընկերութիւն. 7. ժողովածոյք. քաղուածոյք. 8. գումարատակ. սպայք. գունդ զօրաց. 9. թանձրութիւն. հոծութիւն. 10. զօրութիւն գինւոյ. ինքն. էնճաւ. 2. ճիսմ. ճիրմ. 3. պէրճն. 4. պէր էյէյն պէրճնէ, պաէլէճա ֆօրչաը. 5. էյէլ. 6. ճմօֆ. ինայիֆ. կիւրսու. ճիմճիւր. 7. ճիճճաա. 8. փիսիրէ օրճաա. ալոյ. ճիանճ. 9. ֆաէնէլէֆ. 10. էրճաղ ֆուվիսիէ։

A — perdu, յոխտանն. չուսաայաս. ինքզպէրսիչ. ամիրէ էյէ։

A son — défendant, յոսկա-

(անբիւր)։ Խիւրիւ պիլիճի (խոփրոփ)։

Cordon, ֆօռտօն, ած. լար. չուան. 2. ժապաւէն, շղթայ (ժամացոյցի). 3. շրջանակ կամ ծնօտ որմոց. 4. ծիր պրտոյց. 5. շար, կարգ (գօրաց). իէ. Ինձ իէ. 2. շէրիլ. ֆօրտօն. 3. Հնաոր. ֆէրվազ. 4. ափլիէ Հնաորը, պինճիրլեմէ. 5. (ասֆալթ) փիլչէն։

Cordonner, ֆօռտօնէ, ն. գալարել. մանել. հիւսել գօրչէն չուանի. պիւթիլ. ասրմէ. իէ լիպի ֆօրմէ։

Cordonnerie, ֆօռտօնըրի, իէ. կօշկագործուճիւն. 2. կրպակ կօշկակարաց. ֆօռտօնըրլուէ. ֆռանգօրտոնըլէէ. 2. ֆռտօնըլուէ պիւԹէէ։

Cordonnet, ֆօռտօնէ, ած. լար. ժապաւէն. Ինձիկ իէ. ֆօյԹան։

Cordonnier, ֆօռտօնիէ, ած. կարուսակ կօշկակար. օղաստրծ. ֆռտօնըլուէ. ֆռանգօրտոնըլէէ։

Cordouan, ֆօռտուան, ած. մարմի այծենի. ասխնիյան։

Cordouanier, ֆօռտուանիէ, ած. որ գործէ մարմի այծենի. ասխնիյանճը։

Coreligionnaire, ֆօռըլիժիօնէռ, ած. կրօնակից. հաւատակից. փինթալ։

Coriace, ֆօրիաս, ած. կաշեգիալ. կարծր. խիտ. փէօհլի կիպի. ակրի. փէք։

Homme —, կցկր. մանրակծծր. զայրի ֆռտօրէռ։

Coriambe, ֆօրիանպ, ած. մէծավէրջ եւ մէծատար. պիր Նէվ ֆռտիփ կօլիէռօ։

Coriandre, ֆօրիանտրը, իէ. գինձ. փիլինճ։

Corme, ֆօռմ, իէ. սին (պտուղ). իռվիղ։

Cormier, ֆօռմիէ, ած. սին (ծառ). իռվիղ ագաճը։

Cormoran, ֆօռմօռան, ած. ջրագուաս. փինիկ ֆուրլուղը։

Cornac, ֆօռնակ, ած. փիղապան. ֆիլճի։

Cornaline, ֆօռնալին, իէ. տարդիսն. ափիկ ֆնաշը։

Cornard, ֆօռնար, ած. այր այր կին ունի հաշտարգաւթիւն ընդ այլում ուսիք. պօյնօղլը. փէրեշտ։

Corne, ֆօռն, իէ. եղջիւր. 2. կճղակ. սմբակ. 3. մաշկիկ եղջիւր (լուանի). 4. եղջիւր. ասկր կօշկամիզ. պօյնօղ. 2. (ոչ) ընբռնողը. 3. չՆչի մո՛հ Նէվ. 4. ֆռֆռճ չէֆեճիչի։

Montrer les cornes, եղջիւր ածել. պաշպանել անձին. ֆուշը ֆօմյօ հաշըրլանմակ։

— d'abondance, առատեղջիւր. եղջիւր առատութիւն. պօշըլուէ։

Cornée, ֆօռնէ, իէ. եղջիւրի մարմի կամ ապխտակաց աչաց. ինօշէռ ֆռտի ղուրը. ինօշ ափը։

Corneille, ֆօռնէյ, իէ. ագի. ֆռտա ֆռտղա։

Cornement, ֆօռնըման, ած. դանչիւն, հնչիւն ականջաց. ֆռտլափ կօշմակ։

Cornemuse, ֆօռնըմիւզ, իէ. տիկ հավռւսկան. ֆնաղտմ. ֆռյֆռ։

Corner, ֆօռնէ, ն. փող հարկանել. 2. ֆռտել փողով ընդ ականջս խլից. 3. դանչել, հնչել ականջաց. ռռրնռ ղալըմափ. 2. ռռղըրլուրըն ֆռտղընփռռ պօրռյլ լռֆըչռը կրնէփ. 3. ֆռտղը ղըղնռմափ. ֆռտղըղնռ ռֆռ ինչրէփ։

Cornet, ֆօռնէ, ած. եղջիւր. փող. 2. շիփոր ականջաց. 3. կապամար. 4. կապամար ձուկն. 5. տուփ քուէից. 6. եղջիւր ի քարտիսէ. կայճ քարտուղ. պօրռ. ռռրնռ. 2. ֆռտղափ պօրռռռռ. 3. հօֆֆռ. 4. փռրֆէֆպ պռղը-ղը. 5. ֆռրռռ ֆռպը. 6. փռղըր փիլհի։

Cornette, ֆօռնէթ, իէ.

ախէբ. փո-ֆէ. գէմ՛ալ. 2. ֆի-ևէյ՛ին՛ին ֆէևէ՛ին՛է ֆօևէ՛տէգէ ֆէյ՛ֆէգ։

Corbeillée, ֆօ-տէյ՛է՛է, է֊. *կողով մի լի*. *ամէ տօևո-տէևէ՛*։

Corbillard, ֆօ-տի՛յ՛ի՛տ, տբ. *կառք մեծ*. 2. *կառք մեռելոց*. *տի-յի-ֆ ֆօևո-*. 2. ֆօևէ՛- *տրաղատը*։

Corbillat, ֆօ-տի՛յ՛ի՛տ, տբ. *ձագ ագռաւաս*. *ֆտրը՛ւ ֆ-ովը ըտ-տտ-*։

Corbillon, ֆօ-տի՛յ՛ի՛օ՛ի, տբ. *կողով փոքր*. 2. *խաղ քնէ*. *տէֆէ-տ՛ֆ՛ֆ*. 2. *ամէ ֆէվ օյտ-ֆ*։

Corbin, ֆօ-տի՛ի, տբ. *ագռաւ*. *ֆտրը՛ւ*։

À bec-de-corbin կամ **En bec-à-corbin**, *կոր իբրեւ գկառուց ագռաւու*. *կորակառուց*. *ֆտրը՛ւ տ-ֆ-ֆտ տէ-ֆ՛ի՛տ ամէնէ*. *տ-ճտ-ւ ֆէ՛ֆ՛ի՛ւ ֆէ՛ւ*։

Cordage, ֆօ-տտ-ֆ, տբ. *պատ-ֆանք*. *ֆէ՛ֆ հտ-ւ՛տ-ւ՛ֆրը, ֆէֆ-ւ՛ֆ*։

Cordager, ֆօ-տտ-ֆէ, ւ. *պատ-ֆանա կատ-ւ՛ի՛ւ*. *հտ-ւ՛տ ֆ-տ-ֆ՛տ-ֆ*։

Corde, ֆօ-տ, է֊. *չուան*. *կար*. 2. *կառան*. *պարան*. 3. *ֆ՛ի՛ւ*. *տտզանի*. 4. *ւար տզի-զան*. 5. *տզ՛ի՛ֆ*. 6. *տանջանք առատանօք*. *է֊*. 2. *հ-ւ՛տ՛ի՛*. 3. *ֆ՛ի՛ւ*. *է֊ւ՛ֆ*. 4. *ֆ-յ*. *փէրէ՛ւ*. 5. *տտ-ւ փէրէ՛ւ*. 6. *է֊ ֆ-տ-ֆ՛ի՛ֆ-ֆ*։

— de bois, *չափ ֆ՛ի՛ւ փայտի*. *տ՛ի՛ր ֆէվ օտտ-ֆ ֆօևէ՛ֆ-տ-*։

Danser sur la —, *ւ՛ի՛ի՛ւ ֆ վտանգի*. *կտ-ւ ֆ ձգ՛ի՛ատկան վայրի*. *ֆ՛ի՛հ-ւ՛ֆ-ֆ-ֆ տտ-ւտ՛ի՛տ*։

Filer sa —, *գտրծի՛ւ գտրծ ատժանի ֆ կախտզան եռա-նեւոյ*. *տտ-ւ՛ի՛տ փ-տ՛ի՛տհտ-ֆ-ֆ ֆ՛ւ ֆէօրֆ-ֆ*։

Toucher la grosse —, *գգ-ւ՛ի՛ւ-խաւտր ֆրտց խօտի՛ւ*. *տ-ւ՛ւ-ւ՛ֆ տ-ւ՛ի՛ւ-ֆ՛ի՛ւ ֆ-ւ՛ի՛ւ-ֆ՛ի՛ւ ֆէօյ՛ֆ՛ի՛ֆ-ֆ*։

Homme de sac et de —, *տտտհատկ*. *տտ-ւ՛ի՛տ-ւ*. *խօվ՛ի՛ւ-տֆ*. *ֆ՛ի՛ֆ՛ի՛տ-ւ*։

Cordeau, ֆօ-տօ, տբ. *ատ-ւտտան*. *ֆէ՛ճ՛ի՛ֆ*։

Cordeler, ֆօ-տ՛ի՛ֆ, է֊. *հ-ւ՛ատ-ւ (գհ՛ի՛ւտ) գօր՛ի՛ն չտ-ւտ՛ի՛ֆ*. *(տտ-ւ՛ւ) ֆէ֊տ-ւ՛ֆ ֆօր՛ի՛ֆ-ֆ*։

Cordelette, ֆօ-տ՛ի՛ֆէ-ֆ, է֊. *ատ-ւտտան*. *տպատ-ւտ՛ի՛ֆ-ֆ*. *ֆ՛ճ՛ի՛տտ-ֆ*։

Cordelier, ֆօ-տ՛ի՛ֆ՛է, տբ. *Ֆրտ՛ի՛ճկ՛ի՛ատ՛ի՛ան կրօնաւոր*. *Ֆրտ՛ի՛ճ՛ի՛ֆ-ֆ՛ի՛ան ֆտ-հ՛ի՛ֆ-ֆ*։

Cordelière, ֆօ-տ՛ի՛ֆ՛է֊, է֊. *լատ ֆտզմ՛ի՛ակատ-ֆ*. *ւ՛ֆ ֆ՛ի՛-յ՛ի՛-ր՛ի՛֊ է֊ֆ*։

Cordelle, ֆօ-տֆ՛ւ, է֊. *նաւ-ատ՛ի՛ճ-ֆ պարան*. *է֊ֆ-տ՛ֆ է֊ֆ՛է*։

Corder, ֆօ-տֆ, է֊. *պատ-ֆ՛ի՛ւ, տ՛ի՛տ՛ի՛ւ չտ-ւտ՛ի՛տ-ւ*. 2. *պ՛ի՛ճ՛ի՛ւ կապ՛ի՛ւ չտ-ւտ՛ի՛տ-ւ*. 3. *չափ՛ի՛ւ զ՛ի՛պ-ւտ չտ-ւտ՛ի՛տ-ւ*. *է֊ ֆ՛ի՛-տ՛ֆ՛ի՛ֆ-ֆ, ֆօր՛ի՛ֆ-ֆ*. 2. *է֊ է՛ւ֊ պ-տ-ֆ՛ի՛ֆ-ֆ*. 3. *է֊ է՛ւ֊ տ-տ-ֆ՛ի՛տ-ֆ*։

Se —, ֆ. *ւ՛ի՛տ՛ի՛ւ (փայտի) գ֊ի՛-ւ-ւ՛ֆ՛ի՛ֆ կատ-ւ ֆ-ւ՛ի՛ւ չափ՛ի՛ւ ւ-ատ՛ի՛ւ-ւ*. 2. *ն-տ-ւ-ֆ տ-ւ՛ի՛տ-ւ-ֆ՛ի՛ւ տ-ւ՛ի՛ճ-ւ-ֆ*. *(տ-տ-ւ) ֆօ-ւ՛ի՛ֆ-տ-, ւ՛ի՛ֆ-տ-ւ՛ի՛ն-ճ՛ի՛ֆ ֆօ-ւ՛ի՛ֆ՛է֊-ւ՛ի՛ֆ-ֆ*. 3. *է֊ի՛ճ՛ի՛ֆ փ-ֆ-տ տ-ւ՛ի՛ֆ-ֆ*։

Cordeler, ֆօ-տ՛ի՛ֆ՛է, է֊. *հ-ւ՛ատ-ւ (գհ՛ի՛ւտ) գօր՛ի՛ն չտ-ւտ՛ի՛ֆ*. *(տ-ւ՛ւ) է֊ տ-տ-ւ՛ի՛ֆ ֆօր՛ի՛ֆ-ֆ*։

Cordelette, ֆօ-տ՛ի՛ֆէ-ֆ, է֊. *ատ-ւտտան*. *տպատ-ւտ՛ի՛ֆ-ֆ*. *ֆ՛ճ՛ի՛տտ-ֆ*։

Cordellier, ֆօ-տ՛ի՛ֆ՛է, տբ. *Ֆրտ՛ի՛ճկ՛ի՛ատ՛ի՛ան կրօնաւոր*. *Ֆրտ՛ի՛ճ՛ի՛ֆ-ֆ՛ի՛ան ֆտ-հ՛ի՛ֆ-ֆ*։

Cordelière, ֆօ-տ՛ի՛ֆ՛է֊, է֊. *լատ ֆտզմ՛ի՛ակատ-ֆ*. *ւ՛ֆ ֆ՛ի՛-յ՛ի՛-ր՛ի՛֊ է֊ֆ*։

Cordelle, ֆօ-տֆ՛ւ, է֊. *նաւ-ատ՛ի՛ճ-ֆ պարան*. *է֊ֆ-տ՛ֆ է֊ֆ՛է*։

Corder, ֆօ-տֆ, է֊. *պատ-ֆ՛ի՛ւ, տ՛ի՛տ՛ի՛ւ չտ-ւտ՛ի՛տ-ւ*. 2. *պ՛ի՛ճ՛ի՛ւ կապ՛ի՛ւ չտ-ւտ՛ի՛տ-ւ*. 3. *չափ՛ի՛ւ զ՛ի՛պ-ւտ չտ-ւտ՛ի՛տ-ւ*. *է֊ ֆ՛ի՛-տ՛ֆ՛ի՛ֆ-ֆ, ֆօր՛ի՛ֆ-ֆ*. 2. *է֊ է՛ւ֊ պ-տ-ֆ՛ի՛ֆ-ֆ*. 3. *է֊ է՛ւ֊ տ-տ-ֆ՛ի՛տ-ֆ*։

Cordeur, ֆօ-տ՛ի՛ր, տբ. *չտ-ւտ-*

Cordier, ֆօ-տ՛ի՛է, տբ. *չտ-ւտ-*

Cordiforme, ֆօ-տ՛ի՛ֆօ-մ՛, է֊. *սրտաձեւ, սրտակերպ*

դդակ. կնգուղ. գլխանոց աբեղայից. 2. ընչարգել հազ մանկանց. (է–բ–գ–լ) գալ–լէլ–ը. 3. ս՚ճո–ի–ւորէ՚ն է–ո–բ–ո–է–ո–ի–ւ–ի–ս.

Coqueluchon, է–ո–ք–լ–ի–ւ–ի, ա–բ. քու–ա–ի–ա. գ–լ–լ–ե–ի.

Coquemar, է–ո–ք–մ–ա–ր, ա–բ. ջեռուցիչ. ի–ւ–ի–ա՚.

Coqueret, է–ո–ք–ե–ի, ա–բ. ւոունկ ինչ. պէշ նէվ ֆէիճան.

Coquerico, է–ո–ք–ե–ի–ք–ո, ա–բ. ձայն ապաշաղի. է–ո–ք–ո ա–ե–ի.

Coquerliquer, է–ո–ք–ե–ի–ք–է–ի, ն. խօսել հաւս. է–ո–ք–ո է–ո–ի–ե–ի.

Coquesigrue, է–ո–ք–ս–ի–ի–ի–ո–ւ, է՚. խաղալիկ մանկանց. ս–ջ–ճ–ո–է ջ–ա–ն–ճ–ա–ջ–ը.

Coquet, ette, է–ո–ք, է–ք, –տ՚. պչրող. քծնող. նա–լ–ա–նան. նա–լ–է–ի.

Coqueter, է–ո–ք–ե–ի–ի, ն. նա–զել. քծնել. պչրել. ծիւմ է–ի–ի–ե–ի. է–ի–ւ–ի–ե–ի. նա–լ–ա–նա–ի.

Coquetier, է–ո–ք–ե–ի–է՚, ա–բ. վաճառական հաւուց, ձուց. ի–ա–ա–ջ–ո–ա. է–ա–ո–ի–ե–ի–ն–ջ.

Coquetterie, է–ո–ք–ե–ի–ջ–է, է՚. քծինք. պչրանք. նա–զանք. ծիւմ է–ի–ւ–ի–ե–ի. նա–լ–ա–նա.

Coquillage, է–ո–ք–ի–լ–ա–ժ, ա–բ. խեցի. խեցեմորթ. ո–ւ–ր–ի–ն. է–ա–ո–է–ւ–ը ղ–ե–ծ–ք–ե–ի.

Coquille, է–ո–ք–ի–լ, է՚. խեցի. կեղեւ. պատեանք. ո–ւ–ր–ի–ն. է–ա–ո–ա–ի.

Coquillier, է–ո–ք–ի–լ–ի–է՚, ա–բ. ժողովածոյք խեցեաց. տեղի խեցեմորթից. ո–ւ–ր–ի–ն ի–ա–ի–ո–ա ղ–ե–ծ–ք–ե–ի է–ա–ո–ա–ո–ա ֆ–է–ո–ա–ո–ա–ը.

Coquin, quine, է–ո–ք–ի, –ն՚, ա–բ. եւ է՚. չաղաչուճ. չոգմոգ. մեղմիկ. խառնագնաց. դատարկասուն. 2. մանուկ կայտառ. ի–ւ–ի–ա–ի. խ–ո–ի–ո–ա. լ–ա–ի–ը. հ–ո–յ–ւ–ը. 2. ա–ւ–է–ի ի–ո–ւ. է–ա–ի–ը է–ա–յ–ս–ր ը–ո–ա–ի.

Coquinaille, է–ո–ք–ի–ա–յ–ւ, է՚. խաժ–ամուճ ամբոխ. խառնիճաղանջ. ա–ւ–ւ–ի ֆ–է–ա–ի. խ–ո–յ–ո–ա ի–ա–է–ը.

Coquine, է–ո–ք–ի–ն, է՚. կին վատաբարո, չարաճաճ. հ–է–ր–ա–ա–ւ–ի. ֆ–ա–ի–է–ի.

Coquiner, է–ո–ք–ի–ն–է, ն. ի գատարկուիլ–ի–ա, ի շաղաշաուիլ ի–ւ հ–ա–ա–ա–ն–է. ն–է–ա–ի–է ն–է–ա–է. ի–ո–է–ո–ա–է–ի ն–է–ա–է.

Coquinerie, է–ո–ք–ի–ն–է–ի, է՚. շաղաշաուիլ–ի–ւն. անառաքալ–ի–ւն. լկտուիլ–ի–ւն. է–ա–է–ի–է–ի. ի–ի–է–ո–ի–ն–է–ի.

Cor, է–ո, ա–բ. եղջերակ. փող որսորդաց. 2. փապարած. բլիթ–է–ն ի մատունս ոտից. ո–է–ը ո–ջ–ո–ա–ա–ա. 3. նոագր.

A — et à cri, (որպէս) շէ–փ–ա–ա. եւ ժ–ի–ո–ա–ա. մ–ե–ծ–ա. ա–ջ–ա–ա. 3. (պահանջել) ի–ո–ի–ա–ա–ւ–ով, ամենայն զօրու–լ–ե–ա–ա–ք. է–ի–ը–է–ո–ջ–լ, ո–է–ր–է–ի–է (–վ–լ–ա–ի). 3. հ–է–ա՛ ն–լ–ի. ի–ի–ն–ի–ն է–ո–լ–վ–է–ի–ն–լ–ի (ն–ւ–է–ի է–ի–ի–է).

Corail, է–ո–ա–յ–լ, ա–բ. (ի. Coraux). կորալիան. բ–ա–ա–ա. ծ–ջ–ճ–ա.

Corailleur, է–ո–ա–յ–լ–է–ո–ա, ա–բ. որ որսայ, հ–ա–ն–է կորալիան. ծ–ջ–ճ–ա ն–ը–ի–ա–ի.

Corallin, ine, է–ո–ա–լ–ի–ն, –ն՚, ա–տ. ի գոյն կորալիանի. բ–ո–ջ–ա–գ–ա–ն. ծ–ջ–ճ–ա ը–ջ–ի–ն.

Coralloïde, է–ո–ա–լ–ո–ի–է, է՚. ա–ե–ր–ի ա–պ–ի–ա–ա կորալիանի. գ–է–յ–ե ծ–ջ–ճ–ա ն–է–ո–ա–ո–ա.

Coran, ո՛. Alcoran.

Corbeau, է–ո–ռ–ո, ա–բ. ագռաւ. 3. կոր երկաթ կամ ակիւ վասն ձգելոյ գնաւոթ շնաձաց. 3. մոլի ինչ. 4. դ–ի–ա–ճ–ա–յ–ա–ի–ա–կ–ե–ր ը–ն–ա–ե–լ–ո–յն ի ժ–ա–ո–ա ա–ա–ա–է. 5. ձ–ա–ւ–ն ինչ. է–ո–ր–ա. 3. գ–ի–ւ–ն–է ն–փ–ո–ւ–ի ւ–է–ի–ճ–է–ո ւ–է–ի–ւ–լ. 3. գ–է ն–է–լ գ–է–ի–է–ո. 4. ն–ա–ո–ա–ի–ա–ն է–ա–լ–է–ւ–է–ի. վ–է–ր–ո–լ–ա ի–ա–ի–է–ւ–է–ի ն–ա–յ–լ–ա–ն. 5. գ–է ջ–ո–յ–ղ–ա–է–ի.

Corbeille, է–ո–ռ–է–յ–լ, է՚. կողով. օրմ. զամբիւղ. 3. նաւեր վեռապի առ Հարսն.

անգամ ամուսնանալ. ինքս-
ըս-ը իվլինվիս:

Convoquer, ֆօվլօքե, ն. ի խորհուրդ կոչել. ժողովել. ինչ-ինչ լսելոյ համար. ինօք կինվիս:

Convoyer, ֆօվլո-այե, ն. ուղեկից լինել. նօլո-ալէք կինվիս:

Convulsif, ive, ֆօվէլ-լսիֆ, իվ, ած. կզաձգական. ինքնին-ճէ-:

Convulsion, ֆօվէլ-լսիօն, իզ. ձգուածք կզաց. կզաձգութիւն. ասանգալ. ինչը կ-ուէլճիսէ. ինքնինն-ճ:

Convulsionnaire, ֆօվէլ-լսիօնէռ, ած. կզաձիգ. որ ունի ձգուածք, շարժուածք կզաց. կ-ուէս ինչ-ուէ:

Coobligé, ée, ֆօօպլիժե, ած. պարտակից ի գործին. ի միասին գործնատար. գործնակից. ունը ըսբնօս հինճեպօսը. ահպօալ:

Coopérateur, trice, ֆօօբէռ-ատէօռ, տռիս, ած. եւ իզ. գործակից. վաստակակից. ունէ իւլէյին:

Coopération, ֆօօբէռ-ասիօն, իզ. գործակցութիւն. ունէ իւլէնճ. ենբրը:

Coopérer, ֆօօբէռ-ե, ն. գործակից, օգնական լինել. ունէ իւլէնճէ. ենբրը կինվիս:

Cooptation, ֆօօբտասիօն, իզ. պարգեւական ընտրութիւն. շնորհական ընդունելութիւն. ուբօյօ ֆոխնա. ունը ֆուչ մոբտէյե ինօչ ֆոխօյըռ ֆապօալ կինվիս:

Coopter, ֆօօբտե, ն. ընդունել զոք յընկերութիւն շնորհս առնելով. ի համար խառնել. ընտրել. ինձան ինչ ֆապօալ կինվիս:

Coordonner, ֆօօռ-տոնե, ն. յօրինակալ կարգել. կարգաւ յարգարել. ունը նիշամա ֆօմվիս:

Copartageant, ante, ֆօ-բա-տաժան, անտ, ած. եւ իզ. բաժանորդ. բաժանակից. հիսակտօր:

Copeau, ֆօքօ, ած. տաշիղ. խոնչ:

Copie, ֆօքի, իզ. պատճէն. օրինակ. հաւատարմ. ասըքի. ենբրը:

Copier, ֆօքիէ, ն. ընդօրինակել. առնուլ պատճէն. 3. նմանալ լինել. նմանեցուցանել. ասըքիինի, ենբրնէյինի ալմաֆ. 8. պինպիռվիս. պինպիռվիս:

Copieusement, ֆօքիէօզ-ման, մ. առատապէս. պօլնա:

Copieux, euse, ֆօքիէօ, էօզ, ած. առատ. յարդ. պօլ:

Copiste, ֆօքիսթ, ած. գրիչ. գործ. ընդօրինակիչ. օրինակագիծ. 2. նմանող. խոչընջը. ենբրնէյինի ալան. 3. պինպէյին:

Copropriétaire, ֆօփռօ-փռիէթէռ, ած. սիրակից. ի միասին ատացիչ. հիմռահիպ:

Copter, ֆօքթե, ն. հնչեցուցանել զզանգակին ի մի կողմ. նունըն փէչինի ունը ինա-ըռնիս ժռռռաֆ նալմաֆ:

Copulatif, ive, ֆօքիւ-լատիֆ, իվ, ած. յօդիչ. զօդիչ. *բաղհիւառական. վռալէյե:

Copulation, ֆօքիւ-լասիօն, իզ. խառնէք. ամրձաւորութիւն. ճիմա:

Coq, ֆօք, ած. աքաղաղ. խօրօս:

— **d'Inde**, ֆօ փ'էնտ, հնդիկ հաւ. հնդկահաւ. հինտ ինռալռ. ճաքմավ:

Coq-à-l'âne, անգէպ բանք. անպատեհ իրք. փռնռսիպէնիւ, ունէ պէրի պէրինի ռայըռնռալ ախօչ, էչ:

Coq, ֆօք, ած. խահակէր ի նաւի. ինի ալիըռը:

Coque, ֆօք, իզ. փոճակ. պատեանք. խարխ. ֆապօք:

Oeufs à la —, ձու խարչեալ. հուլանմըչ խռռնռրնռ:

Coquelicot, ֆօքըլիքօ, ած. վայրի կակաչ. պռռռ. ինքինճէ չիչէյէ:

Coqueluche, ֆօքըլիւչ, իզ.

Conventuellement, ֆօղ-վ-ղէ-ե-լը՞մ, ած. ըստ կար-գաց վանականութեան. մա-նաւանդ. մանաւանդ ֆռանս-լարէն ։

Convergence, ֆօղվե-ժ-ղ, էֆ. ծայրանկ ուրձաւորու-թիւն (գծից). նըշդը ուղ-ղարձը ուրիշ ուրիշնե ե-ֆլաղ-մաը, ինքմիչէ ։

Convergent, ente, ֆօղվե-ժ, ող, ած. ծայրանկ (գիծք). ուղղարը ուրիշ ուրիշ-նե ե-ֆլաղ. ին-ինքմիչէ ։

Converger, ֆօղվե-ժէ, ղ. ուիաղ ի նոյն եւ ի ուն կէտ. ին-ինքմիչէ օլմէ. ուղղարը ուրիշ ուրիշնե ե-ֆլաղմէ ։

Convers, erse, ֆօղվե-, ե-, ած. աչխատասէր (եղ-բայր, քոյր). ընդհինի (բա-հիչ, բահիչ) ։

Conversable, ֆօղվե-ա-ղլը, ած. քնաւոյն. քաղցր. լինի. հապճ ։

Conversation, ֆօղվե-ա-ցիօղ, էֆ. հաղորդութիւն կե-նաց. կենակցութիւն. քնաւո-նութիւն. բանակցութիւն. կաճառ. ին-ահոգի. ֆօ-նա-լմա. ակօհոգի ։

Converse, ֆօղվե-, ած. եւ էֆ. փոփոխ. փոփոխ յառա-ջադրութիւն. փէյիչ ֆօֆա-լը-. փէյիչ ֆօֆա-լը- ֆապէյ ։

Converser, ֆօղվե-ժ, ղ. խօսակից, կենակից լինել. ակօյնէլմէ. ֆնա-լմէ ։

Conversion, ֆօղվե-ցիօղ, էֆ. փոփոխաւմն. 2. դարձ (ի հաւատս). 3. շրջան. փէյինէլմէ. 2. ինվէղ. փէօնմէ. 3. փէվը ։

Convertible, ֆօղվե-փ-ղլը, ած. փոփոխելի. փէյիէնէ ։

Convertir, ֆօղվե-փ-, ն. փոփոխել. շրջել. 2. դարձու-ցանել (ի հաւատս). ածել ի պգատասութիւն. ինքպիչ կին-մէ. 2. փէօնփ-ըմէ. փօղ-ը- ե-լը ինքնէմէ ։

Se —, յ. պատնալ. 2. պատ-նալ (ի հաւատս, ի պգատասու-թիւն) ինքպիչէօլմէ. 2. փէօն-մէ. փօղը- ե-լը ինքմէ ։

Convertissement, ֆօղվե-պիօ-ղմէ, ար. փոխարկումն. փէօնփ-ըմէ. փէյիչէ ։

Convertisseur, ֆօղվե-պէ-ֆօ-, ար. պարձուցիչ ի չա-րից կամ ի հաւատս. պինէ, փօղը- ե-լը ինքնէրիմէ ։

Convexe, ֆօղվէ-ա, ած. գմբեթաձեւ. ատատիկ. ֆ-ա-պպէլի. ե-ա-ըմ ։

Convexité, ֆօղվէ-ութ, էֆ. գմբեթաձեւութիւն. գմբէթ-ֆ-ա-պպէլի-ա. ֆ-ա-պպէ ։

Conviction, ֆօղվի-ցիօղ, էֆ. հաւանութիւն. ընծայու-թիւն. իլմ-ը. ե-պ-ի ։

Convié, ֆօղվիէ, ար. կոչնական. փ-վէ-ի ։

Convier, ֆօղվիէ, ն. հրաւի-րել. 2. պրդել. հրապուրել. փ-վէի եղինէ. 2. ինքնէրի-նէ. ֆընըմէ ։

Convive, ֆօղվիվ, ար. կոչնական. հացակից. փ-վէ-ի ։ փ-ա-ֆիր ։

Convocation, ֆօղվօֆ-ացիօղ, էֆ. կոչումն ի ժողով. ին-վի-է փ-վէի ։

Convoi, ֆօղվ-ա, ար. ընկերութիւն, խումբ, կարաւան նաւուց. 2. յուպարկաւորու-թիւն. 3. համբարձ, պաշար պատերազմի. լօֆ ինֆլէրին ուրիշ-փէ ինի-ի. 2. ճին-ը ե-լայը. 3. ճին- ղոխըէ-ի. ֆ-ա-մանի ։

Convoitable, ֆօղվ-ա-փ-ղլը, ած. ցանկալի. ար-ի-լինճէ ։

Convoiter, ֆօղվ-ա-փէ, ն. ցանկանալ. ան-ձնանալ. ար-ի- եինէ ։

Convoiteux, euse, ֆօղ-վ-ա-փէօ, էօղ, ած. ցանկա-յօղ. ար-ի-լէյնէ ։

Convoitise, ֆօղվ-ա-փիչ, էֆ. ան-ձնանք. մոլի կան ցան-կութիւն. ար-ի-. ուլի ։

Convoler, ֆօղվօլէ, ղ. ամու-

Controuver, ֆօղփ-ու-վ-ել, ն. հնարել, գտանել առուբիւն. խաբել ուրիշ, պատմել.

Controverse, ֆօղփ-օվ-ու-թիւն. իգ. հակառակութիւն. պայքար. վիճաւմբ. նիւթ. փոխադրէ.

Controversé, ée, ֆօղփ-օվ-ու-ել, ած. կռուական. նիւթուած.

Controversiste, ֆօղփ-օվ-ու-ող, ար. պայքարասիրտ. պայքարապիր. փոխադրէ փոխանցիչ.

Contumace, ֆօղփ-ում-ա, իգ. խուսափելը ի գատաստանաց. անհնազանդութիւն երեւելու յատնին. 2. աւուրք մատրաւթեան յատկանիշ սխտից. շէրխլոփան փուշընում. համեմատեալ ինաստիրգնել. 2. փոքանիին. ինքնաճանչ.

Contumacer, ֆօղփ-ում-ել, ն. գատապարտել պատճառ խուսափելոյ ի գատաստանաց. ինքնակոչ ինաստիրգնել պատրաստ փորձը ծլան փանուանլորըն փոխանցնել հին-ի կրնալ.

Contumax, ֆօղփ-ում-ա, ած. որ խուսափէ ի գատաստանաց. անհնազանդ գատաւորի. ինքնաստիրգնել փուշընան. ինաստիրգ.

Contus, use, ֆօղփ-, ը-ի, ած. ճնշուած. ճմլեալ. կոչնած.

Contusion, ֆօղփ-ու-ժօղ, իգ. ճմլուածք. ճմլած. կոչնիլ. կոչնելոյ փեյրա ծլան խորա.

Convaincant, ante, ֆօղվ-ինփ-ող, ած. յաղթահարիչ. հաւանեցուցիչ. խոպոլ կոփցի. փանոբրբ.

Convaincre, ֆօղվ-ինփ-ը, ն. յաղթահարել. հաւանեցուցանել. խոպոլ կրնալ. փանոբրմաք.

Convalescence, ֆօղվ-ու-ում, իգ. հատատուկին յառողջութեան. ապաքինութիւն. փոխանիւ. ինքնի փի ընդ.

Convalescent, ente, ֆօղվ-ու-ող, ած. զօրացեալ. նորոգ ապաքինեալ. ընդունող. փոխանիւ.

Convenable, ֆօղվ-ընո-ելը, ած. վայելուչ. պատշաճ. գիպող. փանոպող. ուղղանի.

Convenablement, ֆօղվ-ընո-ելը-ով, ած. ըստ պատշաճի. ի դէպ. ի ճաշ. փանոպելին խոսիր.

Convenance, ֆօղվ-ընո-ի, իգ. պատշաճութիւն. 2. նմանութիւն. հաւասարութիւն. միաբանութիւն. փանոպելին. 2. գիանգիտ. ուղղանութ.

Convenant, ante, տե՛ս Convenable.

Convenir, ֆօղվ-ընի-, ն. միաբանել. գաշինս կռել. 2. պատշաճել. վայելել. 3. հարկ, պատրաս եւ պատշաճ լինել. ուղղիմ. փոխիմ. 3. փանոպող ինալ. խոսիլ. 3. ճոյն, լուրմ օլմաք.

Conventicule, ֆօղվ-ընի-կիւլ, ար. ժամուկ չարաժողով. ինչիւ փիրնէ.

Convention, ֆօղվ-ընի-ւօղ, իգ. դաշն. ասկ. 2. ազգային ժողով (Գաղղիացւոց յամի 1792). փոխիլ. պոլար. 2. Ֆրանսըզլորըն 1793 ուղնուինփէ ինչի փճիւթ.

Un homme de difficile —, այր նեխասասա. իրիւղ պէր փնիճանէ.

Conventionnel, elle, ֆօղվ-ընի-ւօնել, ած. ասկ արկեալ. ընկալեալ միաբանութեամբ. զարինչ. ամիճփեն փոպոլ օլընմըզ.

—, ար. անդամ ազգային ժողովոյ. փիւնի փճիւնինէն խոպիւ.

Conventualité, ֆօղվ-ընի-ուելիթ, իգ. վանականութիւն. ամէնվէյնէ.

Conventuel, elle, ֆօղվ-ընի-ուել, ած. վանական. համանըման փոխիւսիփ. ամէնվէ.

—, ար. վանական. համանըզլը.

Ա —, ի հակառակն. ընդ հակառակն. ընդ-դէմ։

Contre-signer, էօնդր-ը-սինյէ, ն. դնել առընթեր զիւր ձեռնագիր. դրել առ-նել ի-նոյ կամ ընդ նմա զօրէն։

Contre-taille, էօնդր-ը-թա-յը էէ. գիծ ի վերայ գծի. նշանը ի-նոյնի-ն նշանը։

Contre-temps, էօնդր-ը-թան, ար. ազէտ. յանկարծագէպ իրը. ընա. ահա-նկարծ օրն ևն։ [էօնդր-ը-զէ։

Ա —, ի տարաժամու. ընա.

Contre-tirer, էօնդր-ը-թի-ռել, ն. կրկին գրաչել. 2. հանել գՀաւասար պատկերին. էէ ի-երբէ գաւաճ. 2. ընա. վերին ընդդէմ ներքինին ալ։

Contrevallation, էօնդր-ը-վալ-էօյ, էէ. խրամ, պատնէշ, ընդդէմ քաղաքի. ե-ուր-ը գրիչուին, ի-նոյնի-ն։

Contrevenant, ante, էօնդր-ը-վէ-նան, անդ, -ի. օրինազանց. անբ պօղան։

Contrevenir, էօնդր-ը-վէ-նիր, ն. յանդգնել. անցանել (զօրինաց)։ անբ պօղամ։

Contrevent, էօնդր-ը-վէ-ն, ար. փայտեայ վերդի պատուհանաց. ի-նոյնիսկ ի-նոյնի-ն ի-նոյնի-ն ֆանտոր։

Contre-vérité, էօնդր-ը-վե-րիթէ, էէ. սուտիա, հնդգնահաւան բանք. բանք որ պարտ է ի հակառակ միտս իմանալ. ե-ուրը, գուէ-ն ի-նոյնի-ն ալ-նանաւթ ակօզ։

Contre-visite, էօնդր-ը-վի-զիթ, էէ. (յ-. — visites). փոխարէն այցելութիւն. վերադարձ ե-ուրը գնա-ուրի։

Contribuable, էօնդր-ի-պիւ-թապլը, ար. ի միասին հարկաւոր. պէտ վերուի վերին։

Contribuant, էօնդր-ի-պիւ-անդ, ար. նպաստիչ. հանգանակիչ. որ վճարէ զիւր պարտ բաշխի կամ յանձնակից ի տալն առաջս. ի-նոյնի-ն պէ-տ-ն հնո-նոյնի-ն։ վերին պէ-տ-ն ի-նոյնի-ն ի-նոյնի-ն ընդ հակառակն. ընդ-դէմ։

Contribuer, էօնդր-ի-պիւ-ե, ն. նպաստաւ, ձեռնտու լինել. 2. հանգանակել. տալ զիւր բաժին. 3. հարկս տալ. ի-նոյնի-ն ընդ-դէմ. 2. ի-նոյնի-ն հնո-նոյնի-ն վերին. 3. տալ ընդ-դէմ։

Contribution, էօնդր-ի-պիւ-էօյ, էէ. բաժին. հանգանակ. հարկ. ի-նոյնի-ն պէ-տ-ն հնո-նոյնի-ն ի-նոյնի-ն։ տալ ընդ-դէմ։

Contrister, էօնդր-ի-ս-թէ, ն. տրտմեցուցանել. ներել. ի-նոյնի-ն վերին. ցնծութ վերին։

Contrit, ite, էօնդր-ի, իթ, -ի. զղջացեալ. տրտնջացեալ. 2. տրտում. խղճահարեալ. ի-նոյնի-ն։ 2. համակ։

Contrition, էօնդր-ի-սիօյ, էէ. զղջումն. տրտնջանք. ի-նոյնի-ն ընդ-դէմ։

Contrôle, էօնդր-օլ, ար. կրկին արձանագիր. 2. պատուոն կրկին արձանագրի. 3. ընդ-նոյնի-ն ի վերայ տալու եւ արձանագրելոյ. 4. ատենդեան համեմատեալ. 5. քննութիւն. խնդիր. ե-ուրը-ն գրիչներ. ի-նոյնի-ն ի-նոյնի-ն ի-նոյնի-ն ի-նոյնի-ն ի-նոյնի-ն։ 2. ե-ուրը-ն գրիչներ. 3. ի-նոյնի-ն գրիչներ. 4. ի-նոյնի-ն ի-նոյնի-ն ի-նոյնի-ն։ 5. ի-նոյնի-ն ի-նոյնի-ն ֆանտոր։

Contrôler, էօնդր-օլ, ն. կրկին արձանագրել. 2. ատենդել. համեմատել. 3. դնել կնքանշան ի վերայ. 4. քննել. քաղաքանել. ի-նոյնի-ն ի-նոյնի-ն ի-նոյնի-ն ի-նոյնի-ն։ 2. ի-նոյնի-ն ի-նոյնի-ն ի-նոյնի-ն։ 3. ի-նոյնի-ն ի-նոյնի-ն։

Contrôleur, էօնդր-օլ-օր. ար. կրկին արձանագրիչ. համեմատիչ. 2. քննիչ. պարտաւոր. 3. հաղարապետ ատեան. ի-նոյնի-ն ի-նոյնի-ն ի-նոյնի-ն ի-նոյնի-ն։ ի-նոյնի-ն ի-նոյնի-ն։ 2. ի-նոյնի-ն ի-նոյնի-ն։ 3. ի-նոյնի-ն։

ֆէկոթ տիր ֆ-ուլէն ղէրաթ ֆ-ուլէ. 3. ֆ-ուլէ խ-ուֆ.

Contre-poser, ֆօկ-ը-ֆէլ-ը, ն. հաւասարել. հաւասարակշիռ առնել. գ-ենէ-ն-ի-ն-ֆ-ի-ն.

Contre-pied, ֆօկ-ը-ֆէկ, ար. հակառակ շաւիղ. շաւիղ հակառակ հետց առիջն ի-բէց. ղէրաթ ի-օղ. ա-վ հ-այ-ան-ը-ն ի-ղ-ի-կ ի-օղ.

Contre-pilastre, ֆօկ-ը-ֆէլ-ա-ֆ-ը-ղ, ար. երկրորդ մոլի, խարիսխ. խչէնի գ-ի-ն-ֆ-ի, գ-ի-ն-ի.

Contre-poids, ֆօկ-ը-ֆ-ա-ա, ար. հակառակակշիռ. կշիռ հաւասարակշիռ. 3. կշիռ. գ-ի-ն-ի-ն. գ-ի-ն. 2. խ-ղ-ի.

Contre-poil, ֆօկ-ը-ֆ-ա-ա-ս ար. հակառակ հեր. ընդհակառակն մազ. ա-ուղ-ն գ-ի-ն ի-ֆ-օ-ա ա-ղ-ա-ղ-ան ֆ-օ-ֆ-ա-ղ-ը ֆ-ուլ-ն ֆ-ո-ֆ-ը. A—, ընդ հակառակն. խ-ր-ի-ն-ի-ն. Faire la barbe à —, ընդ հակառակն, ի վեր կոյս գ-ե-ր-ծ-ա-ղ. խ-ր-ի-ն-ի-ն, գ-ի-ն-ի-ն խ-ի-ղ-ա-ղ. Prendre qn. à —, խօսել կամ գործել առ ի գ-ի-ծ-ե-ց-ու-ցանել զոք. գ-ի-ր-ի-ն-ի-ն ֆ-ըղ-ա-ֆ-ա-ծ գ-ի-օ-ղ գ-ե-օ-ղ-ի-գ-ի-ն, հ-ա-ր-ի-գ-ի-ն-ի-ն.

Contre-point, ֆօկ-ը-ֆ-ո-ի-ն, ար. միաձայն միաբանութիւն ազգի ազգի երգոց. բազմաձայն դաշնակութիւն. ե-ղ-ե-ն-ի գ-ո-ի-ր-ի-ն-ֆ-ի-ն-ի օ-ղ-ա-հ-ի-ն-ե.

Centre-pointer, ֆօկ-ը-ֆ-ո-ի-ն-ի-ֆ-ի, ն. կարել դէմ ընդ դէմ. 2. կանգնել մարտկոց ընդդէմ մարտկոցի. 3. հակառակել. խոսել ընդդէմ. ի-օ-ղ-ա-ն ի-ղ-ի-ն գ-ի-ե-ի-ֆ-ի. ն-ի-ի-ն-ո-ի-ր-ի-ն-ի-ֆ-ի. 2. ֆ-օ-ֆ ֆ-ո-ի-ո-ր-ն-ա-ն ֆ-ո-ւ-ղ-ը ֆ-ո-ւ-ֆ-ա-ֆ. 3. ֆ-ո-ւ-ղ-ը ֆ-օ-ֆ-ի, գ-ի-օ-ղ-ի-ֆ-ի.

Contre-poison, ֆօկ-ը-ֆ-ո-ա-ղ-ի, ար. ադձեղայ. ֆ-ո-ւ-ի-ր (ֆ-ա-ղ-ի-ֆ-ի-ր).

Contre-porte, ֆօկ-ը-ֆ-օ-ռ, ն. նախադուռն. գ-ու-ռ-ն ա-ռ-ա-ջ-ի-ն, երկրորդ. 2. նա-ա-ռ-ա-ն կամ վ-ա-ռ-ա-դ-ա-ր գ-ռ-ան. խ-ի-ղ-ի-ն ֆ-ո-ւ-ռ-ը. 3. ֆ-ո-ւ-ռ-ը ե-ր-ե-ք-ի.

Contre-porter, ֆօկ-ը-ֆ-օ-ռ-ի-ն, ն. շ-ր-ջ-ե-ց-ա-ն-ե-լ գ-վ-ա-ճ-ա-ռ-ա ա-ռ ի վ-ա-ճ-ա-ռ-ե-լ. հ-ա-ր-ե-ց-ե-ա-ե-լ-ի-ֆ-ի. ե-ր-ե-ք-ե-ա-ե-լ-ի-ֆ-ի.

Contre-porteur, ֆօկ-ը-ֆ-օ-ռ-ի-ֆ-օ-ռ, ար. աղ-ք-ա-ռ վ-ե-ր-ի-ա-կ-ի. վ-ե-ր-ե-ն-ի-ֆ-ի.

Contre-promesse, ֆօկ-ը-ֆ-ո-ի-ֆ-ա, ն. փ-ո-փ-ո-խ կամ փ-ո-խ-ա-ր-է-ն խ-ա-ռ-ա-ն-ա-ի-ն. օ-ր-ե-ն-ա-կ-ա-ն ղ-ա-ռ-ա-ֆ-ա-ր-ե-լ վ-ա-ճ-ա-ռ-ի-ն. գ-ի-ն-ի-ն.

Contre-révolution, ֆօկ-ը-ֆ-ե-վ-ո-ղ-ի-ւ-ն-ի-ֆ-ի, ն. (յ-ո-ր. — révolutions). հակառակ յ-ե-ղ-ա-փ-ո-խ-ո-ւ-մ-ի-ւ-ն. օ-ր-ե-ն-ա-կ-ա-ն ի-ն-ի-ն-ի-ր-ա-ր ֆ-ո-ւ-ռ-ւ-ե ի-ն-ի-ն-ի-ր-ա-ր.

Contre-ronde, ֆօկ-ը-ֆ-օ-ի-ղ, ն. երկրորդ պար. խ-ի-ն-ի-ն ա-ր-ի-ա ե-ղ-ե-ա-ն ֆ-ո-ւ-ռ-ե-լ ֆ-օ-ղ-ը.

Contre-sanglon, ֆօկ-ը-ս-ա-ն-ղ-ի-ղ, ար. փ-ա-կ-ա-ս-ա-կ. ֆ-ա-ս-ղ ն-ա-ռ-ա-ն-ա-ղ-ը.

Contrescarpe, ֆօկ-ը-ս-կ-ա-ռ-ֆ, ն. զ-ա-ռ-ի-ք-ի-ա-կ ա-ր-ա-ս-ա-ռ-ի-ն ո-ր-մ-ի ի-ա-ռ-ա-ն-ց. 2. գ-ո-ղ-ա-զ-ի. ճ-ա-ն-ա-ս-ա-ր-Հ ա-մ-ր-ա-ծ-ա-ծ-ա-կ-ի-ն-ի-ա-կ-ի-վ-ը-ր-ը-ձ-ի ե-ղ-ե-ա-ե-ա-ե. 3. փ-ա-ե-ա-ե. ի-ե-ւ-ի ի-օ-ղ.

Contre-scel, ֆօկ-ը-ս-ե-ղ, ար. կ-ն-ի-ք փ-ա-ր-ր. վ-ի-ճ-ա-կ փ-ա-ր-ր. վ-ի-ճ-ա-կ-ի ֆ-ա-կ-ա-ր-ի-ն-ի-ֆ-ի.

Contre-sceller, ֆօկ-ը-ս-ե-ղ-ե-լ, ն. կ-ն-ի-ք փ-ա-ր-ր-ի կ-ն-ի-ք-ո-վ. վ-ի-ճ-ա-կ-ա-վ-ո-ր-ե-լ ֆ-ա-կ-ա-ր-ի-ն-ի-ֆ-ի.

Contre-seing, ֆօկ-ը-ս-ե-ի-ն, ար. ձ-ե-ռ-ա-գ-ի-ր ա-ռ-ն-ի-ճ ե-ր-ա-գ-ի-ր. գ-ր-ե-լ ի-ր-ե-ն-ը ի-ն-ձ-ե-ա-ֆ-օ-ղ-ա-ն ի-ն-ի-ն.

Contre-sens, ֆօկ-ը-ս-ե-ա-ն, ար. հակառակ, կամ-ա-կ-ո-ր. ա-ն-ր-ե-ա-կ-ա-ն միտք. 2. ն-ե-ր-ք-ի-ն ե-ր-ե-ք կամ ընդդիմ-ա-կ-ա-ղ-ի-ն կ-ա-ռ-ւ-ց. ի-ե-ր. ա-ւ-ե-լ ն-ա-ն-ա. 2. գ-ի-ղ-ձ-ի ի-ե-ր-ա. իւ ֆ-ա-ր-ք-ի-ն: Faire un —, ա-ն-ա-ձ-ե-լ-ի-ա-ն-ը-ղ-ձ-ա-ֆ.

բանել. կարծեցուցանել. նեն-գել. գեղչիկ. — ածպատ-ճառել. խաբէական. խելքւոյ խմիչք։

Contrefait, aite, բ. եւ ած. խարդախեալ. կերպարանեալ. 2. ապեղ. ծուռ. խաիս. 3. ստիճն։

Contre-fenêtre, բ. ջրհեղեղ. կրկին պատուհան. խոյ ամբ ելեւմուտ։

Contre-finesse, բ. նենգամիտութիւն ընդդէմ նենգամտեան. հակառակ հնարք. հնչիւն ելուզհնչիւն։

Contre-fort, բ. ջար, պր. (յոյ. — forts). մոյթ, նեցուկ պահոց. պինդ պատնէշ։

Contre-fugue, բ. ջար. բ. հակառակ փախուստ (յերաժշտութեան). հաւասարեալ ձեր նուրբ նուագի։

Contre-garde, բ. ջար. բ. նախապարիսպ. պատուար պարսպի. ելք ջրի։

Contre-jour, բ. ջար. պր. կողմնական լոյս. եանաւն ուրուն ելքի։

Contre-latte, բ. ջար. բ. տախտակ յարկաց. ցրիւ նախնեաց։

Contre-latter, բ. ջար. բ. տախտակամած գործոց. նախնի պատրաստ։

Contre-lettre, բ. ջար. բ. հակառակ գիր, հրաման. խոչոյ, երկեր ջրելը խոչը։

Contre-ligne, բ. ջար. բ. պատնէշ ընդդէմ պատնէշի. պինդ ելք ջրելը պինդ։

Contre-maitre, բ. ջար. պր. (յոյ. — maitres). երջորդ նաւապետ. 2. վերակացու, տեսուչ գործատուի. ներ նայիցն ելոյ. 3. պէտ ջրի։

Contremandement, բ. ջար. պր. յետս կոչումն հրամանի. հակառակ հրաման. ելք երկեր ջրելը երկ։

Contremander, բ. ջար. բ. յետս կոչել հրամանն. հրամայել հակառակ առաջին հրամանին. ելք երկին երկեր ջրելը երկ։

Contre-marche, բ. ջար. բ. հակառակ գնացք կամ խաղացք զօրաց. նշեր հերձելի։

Contre-marée, բ. ջար. բ. հակառակ խաղացք ծովու. պինդ ատի պերի։

Contre-marque, բ. ջար. բ. հակառակ գրոշմ. երկրորդ նշան. խիճի նիշան։

Contre-marquer, բ. ջար. բ. երկրորդ գրոշմ ի վերայ գնել. գնել նշան երկրորդ հակառակ առաջնոյն. ելք նիշոցան պատճինիան առնուի։

Contre-mine, բ. ջար. բ. ընդդիմամիտ ական. ական ընդդէմ ականի. նշեր ջրելը նշոյ։

Contre-miner, բ. ջար. բ. հատանել ականս ընդդիմամիտս. ական ընդդէմ ականի հատանել. նշոյ ջրելը նշոյ ուրիճ։

Contre-mineur, բ. ջար. բ. ընդդիմամիտ ականահատ. նշոյ ջրելը նշոյ ալան։

Contre-mont, բ. ջար. բ. ի վեր. նոր ջրելը։

Contre-mur, բ. ջար. բ. երկրորդ պարիսպ. արտաքին որմ. խիճի պինդ։

Contre-murer, բ. ջար. բ. պարսպել կրկին պատուարաւ. պէտ ջրի հա պինդ ելք ջրելը պինդ։

Contre-ordre, բ. ջար. բ. պր. (յոյ. — ordres). հակառակ հրաման. երկեր ջրելը երկ։

Contre-partie, բ. ջար. բ. ընդդիմական նուագ. հակառակ մաս (յերաժշտ.). 2. հակառակ կարծիք. ընդդիմակողմն. ջրուն-

Contre-amiral, ֆօղփ-ա֊ֆ֊ ֊ալ, ար. (յտ. — amiraux). երբորդ ծովակալ եւ նաւ նորին. չէ֊լ պէյ. բէ֊լ պէյլին կ֊ֆ֊ի։

Contre-balancer, ֆօղփ֊ը֊պալանի֊ք, ն. հաւասարակշռիւ ուներ. հաւասարել. 2. հաւատցանել. պէրա֊պէր ընել. 3. խօսքով։

Contrebande, ֆօղփ֊ը֊պանի֊փ, էֆ. արգելեալ վաճառք. 2. մուծանելին ներքսաւ վաճառս արգելեալս. մաքսանենգութիւն. ֆա֊լէը֊ը մալ. խաւսափ մալ ֆա֊լը֊ր֊մա. կ֊ծր֊ֆ֊ափ֊ը մալ ֆա֊լը֊ր֊մա։

Homme de —, այր ներքսաւսր եւ կասկածելի. այր յոր չէ մարթի վաստահ լինել. հիլէ֊ֆ֊ր, կ֊վէնէ֊ֆ֊ը ափա֊ֆ։

Contrebandier, ière, ֆօղփ֊ը֊պանի֊փ֊ի֊ֆ, ֆ֊, ար. եւ էֆ. մաքսանենգ. կ֊ծր֊ֆ֊ափ֊ը մալ ֆա֊լը֊ր֊մա։

Contre-bas, ֆօղփ֊ը֊պա֊, **En —**, ած. վիրաւոր ի վայր. ֆօֆ֊ր֊փ֊ը ալ֊ալ։

Contre-basse, ֆօղփ֊ը֊պա֊, էֆ. (յտ. — basses). սաւար բասի. ֆ֊ա֊կ֊էի֊փ֊ֆ էֆ֊ փա֊պա ափ֊պ։

Contre-batterie, ֆօղփ֊ը֊պափ֊ը֊ֆ֊, էֆ. (յտ. — batteries). հակառակ մարտակոց. փ֊լ֊մանլ֊ր֊ը ֆ֊ափ֊ա֊ը֊ա ֆա֊լը֊ը ֆ֊ափ֊ա։

Contre-carrer, ֆօղփ֊ը֊ֆա֊ֆ֊, ն. ընդդէմ կալ. հակառակ երանիլ. ֆա֊լը֊ը ֆօմ֊ֆ։

Contre-charme, ֆօղփ֊ը֊լա֊մ֊, ար. կախարդանք հակառակ կամ լուծիչ առասպելական. էլ֊ փ֊ֆ֊փ֊ֆ֊ ֆ֊փ֊ֆ֊ ափ֊ֆ֊ի։

Contre-cœur, ֆօղփ֊ը֊ֆէօ֊, **À —**, ած. ակամայ. ընդդէմ իւրոց կամաց. ղ֊ր֊փ֊ֆ. ֆէօղ֊ն֊ֆ ֆա֊լը֊ը։

Contre-coup, ֆօղփ֊ը֊ֆ֊ա֊, ար. (յտ. — coups). ընդհարումն. ընդդիմահարութիւն. 2. ապդեցութիւն. արդիւնք. արձագանգք. ֆէրի պ֊ֆօղ֊ի֊պ ֆ֊ֆ֊ա֊ր ա֊լ֊մա. ֆէրի ֆ֊ֆ֊ը. ը֊ֆ֊ր֊ֆ֊ ֆ֊ֆ֊ա֊ր֊ֆ֊ա֊ն ղ֊ա֊հ֊ր ֆ֊ֆ֊ը֊ա։

Contredanse, ֆօղփ֊ը֊պա֊, էֆ. կաքաւ ինչ ֆիւֆիւ. պէր նէվ խ֊ֆ֊ֆ֊ խօղ֊ա։

Contredire, ֆօղփ֊ը֊փ֊, ն. հակառակել. ընդդէմ պառնալ. 2. մերժել. ֆ֊ղ֊ը ա֊էօյլ֊ֆ֊, պա֊ղ֊մ֊ֆ. 2. բ֊փ֊ր խ֊ֆ֊ֆ֊։

Condredisant, ante, ֆօղփ֊ը֊փ֊լ֊ի, ա֊ղ, ած. դիմադարձ. ֆա֊ղ֊ը ա֊էօյլ֊ի֊ն։

Contredit, ֆօղփ֊ը֊փ֊, ար. հակառակութիւն. մերժուածք. ֆա֊ղ֊ը ա֊էօյլ֊ֆ֊. բ֊փ֊ր խ֊ֆ֊։ **Sans —**, արդարեւ. առանց երկմտութեան. չ֊ա֊պ֊հ֊ա֊ի֊չ։

Contrée, ֆօղփ֊ա֊, էֆ. դէհ. կողմն. գաւառ. երկիր. ա֊խ֊ֆ֊. վ֊ի֊լայ֊ֆ֊։

Contre-échange, ֆօղփ֊է֊լ֊ի֊, ար. փոխարէն. արիւսր. փոխանակութիւն. փ֊ի֊չ ֆօֆ֊ա֊չ. ֆ֊ա֊ֆ֊ա֊պ֊է֊լ֊։

Contre-épreuve, ֆօղփ֊է֊ֆ֊է֊վ֊, էֆ. (յտ. — épreuves). դրոշմուածք ի վիրայ դրոշմելոյ. պ֊ա֊մ պ֊ա֊մ ֆ֊ա֊ֆ֊ի֊ն֊ֆ։

Contre-épreuver, ֆօղփ֊է֊ֆ֊է֊վ֊ֆ, ն. դրոշմել ի վիրայ դրոշմելոյն. պ֊ա֊մ է֊ա֊ֆ֊ի֊ն֊ֆ պ֊ա֊մ֊ֆ։

Contrefaçon, ֆօղփ֊ը֊ֆֆ֊ա֊օ֊, էֆ. (ներքսաւ) նմանադարձութիւն. խարդախաւոր նմանութիւն. ֆ֊ա֊ֆ֊լ֊է֊ֆ։

Contrefacteur, ֆօղփ֊ը֊ֆ֊ֆ֊ֆ֊ա֊, ար. նմանադարձ. ֆ֊ա֊ֆ֊լ֊է֊ֆ֊ի֊ն֊ֆ է֊ա֊ֆ֊ն։

Contrefaction, ֆօղփ֊ը֊ֆ֊ֆ֊է֊օ֊, էֆ. նմանադարձութիւն. ֆ֊ա֊ֆ֊լ֊է֊ֆ։ **— des monnaies**, դրամանենգութիւն. ֆ֊լ֊ղ֊ա֊ղ֊ն֊լ֊ը֊ֆ։

Contrefaire, ֆօղփ֊ը֊ֆֆ֊ա֊, ն. նմանեցուցանել. կերպա֊

ընդդիմաբան. հակառակօդ. ֆրլը պօյնէն. խօսիմ։

Contradiction, ֆօյքօռֆէօյ, էք. ընդդէմդարձութիւն. ընդդիմաբանութիւն. հակառակութիւն. 2. հակառակախօսութիւն. հակառակութիւն բանից ընդ միմեանս. *հակառակութիւն. ֆրլը պօյնէ, ֆռօռմ. 2. պէրի պէրինի սայմա. ղբռիկէր. ֆրլը օլմ. ինքռօռ. ինքռֆռօղ։

Contradictoire, ֆօյքռաֆէքտռ, ռ. ընդդիմական. հակառակ. ֆնռեքղբլ պէրի պէրինի ֆրլը։

Contradictoirement, ֆօյքռաֆէքտռաօռմա՝, ի. հակառակախօսութեամբ. պէրի պէրինի ղբռրէն. ֆնռեքղբռեն։

Contraignable, ֆօյքռէնիալ, ռ. բռնադատելի. զոր հնար է բռնադատել. ջբր օլռնռպիլիր։

Contraindre, ֆօյքռէնդռ, ն. բռնադատել. բռնազբօսել ի նէղ արկանել. 2. պնդել. ճնշել. 3. նուաճել. ջբր եմ֊մէ. ռբէբյա ռօֆռօֆ. 2. ռբֆռօֆ. ռբէլռօֆ. 3. ռօզլի եմինէ։

Contraint, ainte, ֆօյքռէն, էնթ, ռ. բռնազբօսիկ (ռճ). 2. նէղ. պնդող. անձուկ. ղբռրօլի (էռդբ). 2. ռբէբ. փռռ։

Contrainte, ֆօյքռէնթ, էթ. բռնաւութիւն. բռնադատութիւն. 2. զգուշութիւն. չափ. 3. նեղութիւն. անձկութիւն. պնդութիւն. ղբր. ջբրլմռ. 2. ռռէբմռ. ղբրէբ. 3. ռբֆէղբէթ. փռղբէթ։

— par corps, բռնաւթգէղբութիւն. հոգ եմնէ։

Contraire, ֆօյքռէռ, ռ. հակառակ. 2. պնաակառ. ղբռռ. 2. ղբրրղբէ։

—, ռբ. հակառակն. հակառակորդ. ղբռռբ։

Aller au —, խափանել. ընդդէմ կալ. մէնի օլմէ. ֆրլը փռռմռֆ։

Au —, ի հակառակէն. զնռրէն հակառակն. ռռա ֆրլը։

Contrariant, ante, ֆօյքռռէռիռ, ռնթ, ռ. հակառակասէր. գիմադարձ. ֆրլը ֆօյռն, ռեօյլէյնէն։

Contrarier, ֆօյքռռէրիէ, ռ. հակառակել. 2. խափանել. ֆրլը ռեօյլէնէ, ֆռռմռֆ. 3. մնէ օլմէ։

Contrariété, ֆօյքռռէրիէֆէ, էթ. հակառակութիւն. 2. խռչ. ֆրլըղբէֆ. 2. նինէլ։

Contraste, ֆօյքռռռսթ, ռբ. հակառակութիւն. չմիաբանութիւն. այլակերպութիւն. 2. ընդդիմատեսիլ կերպարանք. ընդդիմապատկեր. ընդդիմակ, այլակերպ իրք. 3. մարտ. կռիւ. ռռյռռպղբէ. ղբռռէյնէ. ֆռբէ. 2. ղբռռ ռռրէբ. ղբռռ էյէռղբ. պէրի պէրինի ֆրլը; ֆռնինէնէֆ նէռռնէյնէր. 3. ֆնէռղբէնէ։

Contraster, ֆօյքռռռֆէ, ղբ. լինել ընդդիմատեսիլ, ընդդիմակաց. կազմել ընդդիմապատկեր. պէրի պէրինի ֆրլը, ղբռռ ինօֆնէրէղբլ օլմէ։

—, ն. ընդդիմատեսիլ միմեանց կացուցանել. այլակերպ, ընդդիմակաց միմեանց դործել. պէրի պէրինի ֆրլը; ղբռռ ինօֆնէրէղբլ ֆռռբռռբֆռէ. ինքռղբէ ինքռղբռ եռէմռֆ։

Contrat, ֆօյքռռ, ռբ. ռռակ. դաչն. պռղբռ. ֆռվղբ։

Contravention, ֆօյքռռվէնսիօյ, էք. օրինազանցութիւն. յանցանք. խղճ֊ֆ ինէֆռղբռղբ։

Contre, ֆօյքռէ, նէ. հակառակ. ընդդէմ. 2. մերձ. առընթեր. առ. ի. 3. յանդիման. ֆրլը. 2. եռէքռ. (ֆռէռղբ). 3. ֆրլըղբընռռ։

Contre-allée, ֆօյքռ֊ռալէ, էք. (յէ. — allées). կողմնական ծառուղի. պռլ ղբռռ եռլըռնռռ էռռ ինռռֆէնռռէ ռալռ եռլռ։

բաւ-ի ի-ւր · փ-ո-խ-ի-ր · օ-ր-ո-ը ի-ւ-ր-ո-ց օ-ր-ո-ւ-մ-ն փ-ո-խ-ե-լ ։

Continu, ue, ք-օ-ն-ի-ւ-ա-, -ա-ն · միաչար · անընդհատ · անդադար · մշտնջենաւոր · շարունդ · պինդ · փ-ո-ր-ձ-ո-ւ-ա-ծ · փ-ո-ր-ձ-ո-ւ-ա-ծ ե-ղ-ե-լ-ի-ք · պայման ։

A la continue, ժամանակաւ · առանձ · ի յաջորդեմի լինել · վերն ըստ · ի-ւ-ր-ա-ր-ա-ր · իրերն իրերիս ։

Continuateur, ք-օ-ն-ի-ւ-ա-ց-ո-ղ, ար · յաջորդ մատենագիր · որ յառաջ մատուցանէ · յառաջացուցիչ · իրերի ի-ւ-ր-ա-ր-ե-ն · փ-ո-ր-ձ-ո-ւ-ի-չ · փ-ո-ր-ձ-ո-ւ-ի-չ ։

Continuation, ք-օ-ն-ի-ւ-ա-ց-ի-ւ, իգ · տեւականութիւն · հանապազորդութիւն · տեւելի · մշտնջենաւորութիւն · շար կարգի · կարգ · առդանի · յաջորդութիւն · * շարունակութիւն · ե-ր-կ · փ-ո-ր-ձ-ո-ւ-մ-ն · խ-ր-ի-մ-ք · Ց · ա-ր-ա · ա-ր-ա-ծ ե-ղ-ե-լ-ի-ք · իրերի ի-ր-ո-ւ ։

Continuel, elle, ք-օ-ն-ի-ւ-ե-լ, -ա- · հանապազորդ · անընդհատ · անդադար · փ-ո-ր-ձ-ո-ւ-մ-ն · ա-ր-ա-ծ ե-ղ-ե-լ-ի-ք · ա-ր-ա-ծ ե-ղ-ե-լ-ի-ք ։

Continuellement, ք-օ-ն-ի-ւ-ե-լ-ա-պ-ե-ս, ի · անդադար · ցանկ · հերթ · ա-ր-ա-ծ ։

Continuer, ք-օ-ն-ի-ւ-ե, ն · յառաջ մատուցանել · յառաջացուցանել · * շարունակել · 2 · հանապազորդել · տեւել · 3 · ձգել · երկայնել · իրերի ի-ր-ո-ւ-ի-ն-ե-ր-ի-ն · 2 · փ-ո-ր-ձ-ո-ւ-մ-ի-ն ե-ր-ի-ն · ա-ր-ա-ծ-ի-ն · 3 · ա-ր-ա-ծ-ի-ն ։

Continuité, ք-օ-ն-ի-ւ-ի-տ-է, իգ · տեւականութիւն · հանապազորդութիւն · 2 · կապ · կարգ · շար կարգի · կցորդութիւն · յօդ · ա-ր-ի-ր-ե-ւ · ի-ր-ի-ւ-ա-ա · 2 · պինդ · ի-ր-ի-ւ-ի-ւ-ի-ւ · պ-ո-ր-ձ · ա-ր-ա ։

Solution de —, անջատութիւն, հերձուած մատանց (մարմնոյ ի վիրաց) · (ի-ր-ա-ր-) ի-ր-ի-ն ի-ր-ա-ր-ձ-ո-ւ-մ ։

Continûment, ք-օ-ն-ի-ւ-մ-ա-ն, ի · միշտ · անընդհատ · ա-ա-ր-ա ։

Contorsion, ք-օ-ն-ի-ւ-ր-ս-ի-ո-ն, իգ · ի-ր-ի-ւ-ր-ե-լ · ծռում · գալարում · գե-ղ-ա-ծ-ի · 2 · նա-պ-ա-ր-ծ · ծռամածուա · շարժուած · ի-ր-ի-ւ-ր-ե · ա-ր-ա-ր-ե-լ · ա-ր-ա-ր-ե-լ ։

Contour, ք-օ-ն-ի-ւ-ր, ար · չրջանակ · ծիր · չրջապատ եզերք · շուրջանակի տահմանք · ա-ա-ր-ե · ա-ր-ա-ր-ե · ի-ր-ա-ր-ե · ի-ր-ա-ր-ե ։

Contourner, ք-օ-ն-ի-ւ-ր-ն-ե, ն · շուրջանակի ծիր ածել · նշանակել զչրջանակն · 2 · ի-ր-ի-ւ-ր-ե-լ · ծռել · (ե-ր-ե-լ) ա-ա-ր-ե-ր ի-ր-ի-ւ-ր-ե · ի-ր-ի-ւ-ր-ե-ր ի-ր-ե-ր · 2 · ե-ր-ա-ր-ե · պ-ո-ր-ձ-ո-ւ-ր-ե ։

Contractant, ante, ք-օ-ն-ի-ւ-ր-ա-ք-տ-ա-ն, -ի-ր, -ի- · դաշնադիր · ի-ր-ի-ւ ի-ր-ի-ն · փ-ո-ր-ձ-ո-ւ-ի-չ ։

Contracter, ք-օ-ն-ի-ւ-ր-ա-ք-տ-ե, ն · հաստատուն առնել · առնել զարկանել · դաշինս կռել · 2 · չանել · չանձն ձգել · ստանալ · 3 · խառնուածանել · կարկամեցուցանել · ամփոփել · ի · ամփոփել, կարճել զերկաս ձայնաւորս կամ զվանկս ի մի · ե-ր-ի-ն-ե · պ-ա-ր-ս-ի-ր-ե-ն · փ-ո-ր-ձ ե-ր-ի-ն · 2 · ծ-ա-ր-ա-ն-ի · օ-ր-ո-ն-ե · ե-ր-ա-ր-ե · ա-ր-ա-ր-ե · 3 · ի-ր-ի-ւ-ր-ե · ա-ր-ա-ր-ե · ա-ր-ա-ր-ե · ա-ր-ա-ր-ե · ա-ր-ա-ր-ե · 4 · իւր հիմնէի պիր ե-ր-ի-ն · — des dettes, յաւանել զնդ պարտուցս · պ-ո-ր-ձ ե-ր-ի-ն ։

Contractile, ք-օ-ն-ի-ւ-ր-ա-ք-տ-ի-լ, -ի- · կարկամելի · ի-ր-ի-ւ-ր-ե · ա-ր-ա-ր-ե-ր ։

Contraction, ք-օ-ն-ի-ւ-ր-ա-ք-ս-ի-ո-ն, իգ · կարկամութիւն · կծկութիւն · 2 · ամփոփումն երկաց ձայնաւորաց կամ վանկից ի մի · ի-ր-ի-ւ-ր · ա-ր-ա-ր-ե · 2 · իւր հիմնէի պիր ե-ր-ի-ն ։

Contractuel, elle, ք-օ-ն-ի-ւ-ր-ա-ք-տ-ու-ե-լ, -ի- · զսո դաշնոց · պայմանեալ · ի-ր-ի-ւ ։

Contradicteur, ք-օ-ն-ի-ւ-ր-ա-ա-ի-ք-ի-ւ-ր, ար · դիմադարձ ·

Contenant, ante, բօղ-ԹԷՆ-ԱՆ, -ՆԹ, -ՆԴ. բամբակիկ. ԻՆՔՆԻՒ ՎՐԱ.

Contendant, ante, բօղ-ԹԷՆ-ԱՆ, -ՆԹ, -ՆԴ. եւ ած. ՆԱԽԱՀԱՅՈՂԱԿԱՆ. ՀԱԿԱԱԿՈՂ. ՄՐՑՈՂ. ԽՈՒՌ. ԹՇՆԱՄ ԵՂԲ.

Contenir, բօղ-ԸՆԴ-ՈՒՄ, Ն. ԶՍԱՄՆԱԴԱԿԵԼ. ԱՌՆՈՒԼ. ՄԱՆԱԿ. ՈՒՆԵԼ. ՍՐՏԱԿ. ԻՆՔՆ ԸՆԴՍԴ. ԻՆՔՆԻՒ ՕՐԻՆԱԿ.

Se —, ՅՈՒ. ԻՐ ՀԱՒԱՏ ՈՒՆԵԼ ԶԱՆՁՆ. ԺՈՒԺԿԱԼԵԼ. ԴԷՊՔԻՆ ՂՐԱՊԷ ԼԻՆԻԼ. ԱՄԲՇՆԱԿ.

Content, ente, բօղ-ՈՒ, -ՆԹ, -ՆԴ. ԳՈՀ. ՀԱՒԱՆ. ՀԱՄԱՏԱՐԱԿԱԼ. ԽՈՇՈՒԹ. ԲԱՂՁ.

Contentement, բօղ-ՈՒՆ-ՉՄԱՆ, ԱԾ. ԳՈՀԸ ԼԻՆԵԼ. ՀԱՃԱԼԱԹԻՒՆ. ԲԵՐԿՐԱԹԻՒՆ. ԽՈՂՈՒԹԻՒՆ-ՈՒՆԱՑԵՒ. ԴԷՅՔ. ՀԱՂՈՒՍՔ.

Ce n'est pas —, ՉԷ ԲԱՒԱԿԱՆ. ԵՒ ՎԵՐԴԷՂ.

Contenter, բօղ-ՈՒՆԹԷ, Ն. ԳՈՀ ԱՌՆԵԼ. ՀԱՃԵԼ. 2. ՀԱՄԱՏԱՐԱՆԵԼ. ԽՈՇՈՒԹ ԼԻՆԻԼ. 2. ԽՕՒԹԷ.

Se —, ՅՈՒ. ՀԱՒԱՆԱՆԱԼ. ԳՈՀ, ՀԱՃ ԵՒ ՀԱՒԱՆ ԼԻՆԵԼ. ԽՈՂՈՒՈՒ, ԲԱՂՁ ՕՐԻՆԱՔ.

Contentieusement, բօղ-ԹՈՒ-ԻԷՕՂ-ՄԵՆ, Ա. ԿԱՌԱՎ. ՄԱՔԱՌՄԱՄԲ. ԽՕՀԱՐԱՆՈՒԹ. ՀԱՆԳԻՍՏ ԻՆՔ.

Contentieux, euse, բօղ-ԹՈՒ-ԻԷՕ, ԻՕՂ, -ՔԻ. ԿԱՌԱՎԱՆ. 2. ՎԻՃԱԿԱԲԵՐ. ԿԱԳԱՑՈՂ. ՄԱՔԱՌՈՂ. ՆԻՀԱՐ. 2. ՂՀԱՆՔ. ՆԻՀԱՐ.

Contention, բօղ-ԱՅ-ԻՕՅ, ԼԷ. ԿԱԳ. ՎԻՃԱԿԻ. 3. ՓՈՒՅԹ. ՄՐԱԳԻ ԲԱԼԹԻՒՆ. ՂՀԱՆ. ՆԻՀԱՐ. 2. ԽՈՀ. ԳԻՒՔԱՒ.

Contenu, բօղ-ԸՆԴ-ՈՒ, ԱԾ. ԲԱՄԲԱԿԱԳԻԱՅԻ. 2. ԳԱՒԱՌԻՆ. ԲԱՄԲԱԿԱԳԻԱԹԻՒՆ. ԳՈՐԱՆԼԹԻՒՆ. ՄԻԱՔ. ԻՆԻՆԴԻՒ. 2. ՔՂՔԱՈՒ. ՆՔՂԱՆԴ.

Conter, բօղ-ԹԷ, Ն. ԳԱՒԱՌԻԼ. ՎԻԳԻԼ. ՆՈՓԼ. ՐԻՀՆԻՒՔ ԼՐԻՆԻՒ. En —, ԴՐԳԻԼ. ՓԱՂԱՔՐԼԻԼ. ՕԲՇՄԱՔ.

Contestable, բօղ-ԹԷՍ-ՏԱԲԼ, -ՆԴ. ԿԱՌԱՎԱՆ. ԲԿԲԱՅԱԿԱՆ. ՆԻՀԱՐ. ԼԻՆԵԼՈՒՔԻՒՆ.

Contestant, ante, բօղ-ԹԷՍ-ՏԱՆ, -ՆԹ, -ՆԴ. ՀԱԿԱԱԿԱՐԴ. (ՓԱՀԱՊԱՐԱՆ) ԲՈՐԼԻ ՊԱՀԱՊԱՆ. ՆԻՀԱՐ ԵՒ ԲՆԻՆ.

Contestation, բօղ-ԹԷՍ-ՏԱՑԻՕՅ, ԼԷ. ԳԱՒԱ. ՎԻՃԱԲԱՆ. ԿԱՌԻ. ՓԱՎԱ. ՆԻՀԱՐ.

Contester, բօղ-ԹԷՍ-ՏԷ, Ն. ՄԲԺԵԼ. ՈՐՈՇԱԼ. ՀԱԿԱԱԿԱՆԻԼ. ՎԻՃԵԼ. ՓԱՊԱՀԼ ԼԻՆԵԼ ՎՐԱ. ԲՆԱԽՕՍԵԼ ԼԻՆԵԼ. ԼԱՒԱՑՆԵԼ. ՆԻՀԱՐ ԼԻՆԵԼ.

Conteur, euse, բօղ-ԹՕՒ, ԻՕՂ, ԱԾ. ԵՒ ԼՔ. ԱՊԱՄԻՉ. 2. ԱՌԱՍԱՊԵԼԱԽՕՍ. ՀԱՊԱԿՐԱՍ. ՆԱԵԼ ԵՒ ԼԱՒ. 2. ՊԷՊՔԱԿ. ԼԱՔԼԱՒ.

Contexture, բօղ-ԹԷՔՍ-ԹՈՒՐ, ԼՔ. ՀԻՒՍՔ. ՀԻՒՍՈՒԱԾ. 2. ԱՆԿԱՒԱԾ, ԿԱՐԳ ՃԱՌԻՑ. ՈՒՆԻ. ԻՕՐԻՒՈ. 3. ԲԼՇՒՆԱԿՈՒԹԻՒՆ.

Contigu, uë, բօղ-ԻՒ-ԼԻ, -ՆԴ. ՅԱՐ. ԿԻՑ. ՈՒՂԻԼԻՔ. ԻՆԴՐԱՄԱՐԱԿ.

Contiguïté, բօղ-ԻՒԼԻ-ԷԹԷ, ԼՔ. ԿԻՑԻ ԼԻՆԵԼ. ՄԻՊՅԱՄԱՐԱԿԹԻՒՆ. ՈՒՂԻՔԼԻՔ.

Continence, բօղ-ԻՆՈ, ԼՔ. ԺՈՒԺԿԱՒՈՒԹԻՒՆ. ԶՔԱՒԱՈՒԹԻՒՆ. 2. ՉԱՓ ՄԵԾՈՒԹԻՒՆ. ՄԱՐԱԾՈՒԹԻՒՆ. ԲԼՇԱԼԻՔ. ԼՈՒՈՒԹԻՒՆ. ՆԵՔՆ. ԼՈՒՔՔՆ. 2. ՈՒՂՂՈՒԹԻՒՆ. ԲՕՂՔԻ.

Continent, ente, բօղ-ԻՆԱՅ, -ՆԹ, -ՆԴ. ԺՈՒԺԿԱԼ. ԶՔԱՒԱՒ. ՔԷՀԼԻՔՈՎ. ՈՂՋԻՆ. ԴՈՒՂՔ ԼՈՒ ՆԵՆ.

—, ԱԾ. ԲՐԿԻՐ. ՅԱՄԱՐ. ԲՈՐԲ. ԴԱՐԲ.

Contingence, բօղ-ԻՆՋԱՆՍ, ԼՔ. ԴԷՊՔ. ԱՊԱՒԱՀԱՐՔ. ԼՈՒՔԱՆ. ՂՈՒՂԱՆԱՐ.

Angle de —, ԱՆԿԻՒՆ ՀՕՂԱՄՄԱՆ. ՂՈՒԼԻՔՆԻ ԴՈՒՂՔԱՆԱՆԻՒՆ.

Contingent, բօղ-ԻՆՋԱՆՍ, ԱԾ. ՄԱՍՆ. ԲԱԺԻՆ. ՊՈՂՔԻՆ ԲՈՅ. ՔՂՀՆ ՈՂՔ.

—, ente, -ՆԹ. ՀԱՔՈՒԱԳԷՍ. ՅԱՆԿԱՐԾԱԳԷՍ. ԴԻՊԱՒԱԾՈՅ.

Consultatif, ive, խօլթ-ատիֆ, իվ, ած. խորհրդատու. խորհրդատուական. խորհրդական. փոխանորդ. ընտրական իշխանութիւն։

Consultation, խօլթ-ասիօն, իյ. 1. խորհրդակցութիւն. 2. խորհուրդ. հարցուփորձ. 3. խորհուրդ, կարծիք դրամ. 4. անհնարին խօսակցութ. փոխանորդ. 2. ուխտ. պայման. 3. խորհրդոյն վերջնական բնոյթ. 4. ե՛ղիւ ընկնիլ ներբ։

Consulter, խօլթ-ելթե, ն. խորհուրդ խնդրել. հարցանել. քննել. յուզել. հայել. 2. խորհուրդ ունենալ, առնել. պահպանել. օգտուիլ. արժանի պահել. 2. փոխանորդ ընել. խորհիլ։

—, ն. խորհրդակից լինել. խորհել. փոխանորդ ընել. փոխանորդել։

Consulteur, խօլթ-ելթօր, ար. խորհրդատու. փոխանորդ։

Consumant, ante, խօնիւ-ման, անթ, ած. ծախիչ. ապականիչ. ընթացքեան։

Consumer, խօնիւ-մե, ն. ծախել. ապառնել. 2. ծիւրել. ծնգել. ընթացքեան. ընկնիլ ընծաք. 2. իշխանութիւն վարել։

Se —, յ. ապառնել. վատնել. 2. հիւծանալ. մնջել. ընթանալ. 2. խրթալանալ. ընկճիլ։

Contact, խօնթաքթ, ար. շօշափումն. միջնումն. 2. կապ. կցորդութիւն. ազգակցութիւն։

Contagieux, euse, խօնթա-ժիէօ, իօզ, ած. ժանդագործ. ապականարար. տարածական. պատուաստական։

Contagion, խօնթա-ժիօն, իյ. ժանտ. ժանտագործ դալար. ապականութիւն. տարածութիւն. խառնարշաք. պատուաստ. պատուական իլիքն. պատուաստ. ախտաչարիչ։

Contamination, խօնթա-մինասիօն, իյ. պղծութիւն. փոքրարժէքութ։

Contaminer, խօնթա-մինէ, ն. աղտեղել. պղծել. փոքրարժէքել։

Conte, խօնթ, ար. վէպ. պատմութիւն. 2. առասպել. նոթ. 3. գոթիկ.

— gras, լկտի պատմութիւն. պղծապատում վէպ. ֆեհլի, խոխոջուն հեթանոս։

— en l'air, առասպել. ծառայել։

Faire des contes, առասպել ստեղծել. ծառայնոթ ելնիլ։

Contemplateur, trice, խօնթեմփլա-թօր, թրիս, ար. ես. նկատիչ. պատճառ. փոխանորդ. փոխանորդ կանոն։

Contemplatif, ive, խօնթեմփլա-թիֆ, իվ, ած. մտաւորական. հայեցական. նկատողական. 2. նկատող. ծանրվիճ. փոխանորդ ծանրվիճութիւն արժանի (խօսք). 2. ծանրվիճութիւն փոխանորդ. փոխանորդ կանոն։

Contemplation, խօնթեմփլա-սիօն, իյ. նկատողութիւն. հայեցողութիւն. փոխանորդ. փոխանորդ։

En —, հայեցեալ ի. ջմռաւածեալ. յայտագիր. պատրաստ. նապատրաստ։

Contempler, խօնթեմփլել, ն. նկատել. խորհել. հայել մտոր. պատճառ. փոխանորդ. փոխանորդ կանոն։

Contemporain, aine, խօնթեմփօրէն, էն, ած. ժամանակակից. հեղինակ։

Contempteur, խօնթեմփթօր, ար. անարգիչ. խօրշոցիչ։

Contemptible, խօնթեմփթիպլ, ած. խոտան. արհամարհ. խօր. ֆեհան։

Contenance, խօնթընանս, իյ. ընդարձակութիւն. միջոց. 2. գնացք. կերպարանք. կացք. * կեղտաւածք. ինկնկլիք. պոչփոչիկ. 2. հաբէթիւն. առնչապատրաստ։

Faire bonne —, դիմակալ լինել. համառատութեամբ. համառատուն կալ. փավի, փհֆեր պատրաստ։

— prisonnier, բանտարկեալ առնել. հաց և ջուր։
— une rente, կարգել, սահմանել հասս. ի վեր բաժին ինչ։
Constitutif, ive, բնոյթ-պէս-պէսի, իվ, ած. կազմիչ. հաստատիչ. գործիչ։
Constitution, բնոյթ-պէսպէսութիւն, իթ. կազմուածքիւն. յօրինուած. խառնուած. 2. սահմանագրութիւն. կարգաւորութիւն. օրէնք. կանոնք. 3. հաստատութիւն, կարգաւճն հասից. 4. խառնուած, արարած մարմնոյ. ինչ. ինչ. ինչութիւն. 2. ներքոյ. կանոն. իսկ. ինչան. այն. 3. ինչին. 4. գործ. ընդ-ունի։
Rentier à —, որ ունի հասս տարեւոր։ ընտանի ինչին օգնու։
Constitutions, իթ. յօ-հաստուածք. ինչք։
Constitutionnel, elle, բնոյթ-պէսպէս-պնութեան, ած. սահմանադրական. 2. հաստատուածական. գործ. նոյն գործ. 2. գործ գործ։
Constitutionnellement, բնոյթ-պէսպէս-պնութեամբ, ած. ըստ օրինաց սահմանագրութեան. գործով իշխել։
Constriction, բնոյթ-պէսպէսութիւն, իթ. սեղմուածք. փակուածք. նեղ. ան-նեղ. ընդ-ձակ։
Constringent, ente, բնոյթ-պէսպէսիչ, անք, ած. խստացուցիչ. փակիչ. ան-նեղ-նոյ. ընդ-ձակ։
Constructeur, բնոյթ-պէսպէս, ած. շինող. նորոգիչ. ան-նոյ։
Construction, բնոյթ-պէսպէսութիւն, իթ. կազմած. յօրինուած. շինուած. շինողութիւն. 2. կազմուածքիւն, յօրինուած բանից. նոյն. ան-նոյ. նորոգիչ. ընդ-ձակ։
Construire, բնոյթ-պէսպէսել. շինել. կազմել. յօրինել. նորոգել. ան-նոյ. ընդ-ձակ։
Consubstantialité, բնոյթ-պէսպէս-պնութիւն, իթ. միակցութիւն. հնդ-ունելութիւն. վճռական ինչ ճշմարիտ։
Consubstantiation, բնոյթ-պէսպէս-պնութիւն, իթ. գոյակցութիւն հացի ընդ Աստուծոյն. (ըստ մտաց ոմանց հերետիկոսաց)։ (ձեռնադրելոյն պիտի հնդնի ընտրութեամբ) նշանակին հնդնելութիւն։
Consubstantiel, elle, բնոյթ-պէսպէսական, ած. համագոյ. իսկակից. գոյակից. ի նմին էութեան. ի միասին էական. հնդնի. գործ-ընդ-նոյ ընդ-ձակութեան։
Consubstantiellement, բնոյթ-պէսպէսական, ած. իբրեւ զիսկակից. իսկակցութեամբ. հնդնին։
Consul, բնոյթ-ել. աբ. բդեշխ. հիւպատոս. 2. հիւպատոս, պատուիրակ առաքեալ ի տէրութենէ իմիք ի քաղաք ինչ վաճառականաց. 3. գատաւորք վաճառականաց. նոցա. նոյն ընդ-ձակ։ 2. ընդ-ձակ։ 3. պաշտօնեայ գործոյ։
Consulaire, բնոյթ-ել, ած. հիւպատոսական. գործ-ձակ։
Consulairement, բնոյթ-ելաբար, ած. հիւպատոսական գատաստանաւ. ի հիւպատոսական ատենի. գործ-ձակ։
Consulat, բնոյթ-ել. աբ. բդեշխութիւն. հիւպատոսութիւն. 2. հիւպատոսարան. գործ-ձակ։ 2. ընդ-ձակ։
Consultant, բնոյթ-ել, ած. եւ աբ. խորհրդատու. խրատու. 2. որ հարցանէ խորհուրդ. հարցող. ընդ-ձակ։ 2. ձեռնհաս։

թիւն, հնչակցութիւն յերգա-
ւորութեան հնչեցուածք ։
գ-ներքինէրին հնչեցուածը ։
գ-ներքինէրի ձեւերէն ։ 3. ձեռ-
ներէ հնչեցուածք. ածուածք ։

Consonnant, ante, գ-ոյն-
նող, -ոյց, -ոյթ. նմանակող.
նմանահնչիւն. հնչակից ։

Consonne, գ-ոյն, իգ. հնչ-
նակից. *բառաձայն. պիտուի-
ական ։

Consorts, գ-ոյն-օր, ար. յա-
վիճակակից. ընկերք. հա-
ղորդք. ուրիշ-ուրիշ բա-
ներ ։

Conspirant, ante, գ-ոյ-բիր-
ող, -ոյց, -ոյթ. համագործ,
ընդհատակեայ (գործութիւն).
հնչմունեցող. հնչմնաձայն ։

Conspirateur, գ-ոյ-բիր-ա-
ղ-ոյն, ար. գաղտնաւոր, եր-
գծնակից (ի չարիս). ֆեռա-
իւն ածուխ ածր օլան ։

Conspiration, գ-ոյ-բիր-ա-
ցիոյ, իգ. գաղտ միաբանու-
թիւն. գաւառնանութիւն.
ապստամբութիւն. զգրգռու-
ըն ածոյ ձերբևիլ. ֆեռա-
ւ-ոյն իրիւնգ-ը ։

Conspirer, գ-ոյ-բիր-ել, ն.
գաղտնաւոր, երդմնի, միաբան
լինել յապստամբութիւն
նիւթել. մինչեւ-այն. 2. միա-
բանել. համաչունչ լինել. ֆե-
ռա իւրն ածոյ ձերբևիլ երթալ.
իրիւնգ-ը երթալ. գ-ոսրթ.
գ-ոռա գրելով. 3. ածոյ ձերբևիլ
երթալ. ձերբևուելով գ-ոչընդոպ ։

Conspuer, գ-ոյ-բիր-ել, ն.
թքանել. պղծանել. անարգել.
իրա-գ-ոչրթել. հռհռալով երթալ ։

Constamment, գ-ոյ-ռա-մեն,
մ. հաստատութեամբ. 2.
ատուգութեամբ. 3. հանա-
պազ. անփոփոխ. պէս գ-ոսր.
գ-ուիշեն. 2. ներքևիրեն. ճեն-
հ-ուշտ-ը. 3. գ-ոյր պէս գ-ուիշ ։

Constance, գ-ոյ-ռա-ն-ս, իգ.
հաստատութիւն. պնդու-
թիւն. 2. հանապազորդու-
թիւն. գեպերանք. գ-ուէ-
ւեի. 3. գ-ոռա վիճակ ։

Constant, ante, գ-ոյ-ռա-ն,
-ն-ս, -ռ. հաստատուն. ան-
յողդողդ. անշարժ. 2. ճշ-
մարիտ. գաւառական. յայ-
տնի. գ-ուէ. գ-ուհ-ուհ. 3. ներ-
ևի. -ուներ ։

Constater, գ-ոյ-ռա-թէ, ն.
ճշդ-ռատել. 2. հաստատել.
ցուցանել. -ուհ-ուհ-ել. 2.
կ-ոռ-ոներ-ռել. իւղ-ը գ-ուհ ։

Constellation, գ-ոյ-ռե-ւ-լա-
ցիոյ, իգ. աստեղատուն.
*համաստեղութիւն. պիտուի-
ական ։

Conster, գ-ոյ-ռէ, անդ.
յայտնի, գաւառական լինել.
երեւել. պէ-ւի, -ուհ-ն օլմէ-
կ-ոռ-ոներ ։

Consternation, գ-ոյ-ռէ-ռ-
ա-ցիոյ, իգ. զարհուրանք.
ապշահատնում. վհատութիւն.
գ-ոչրգ-ա-. իւ-ռ-ներքին գ-ուլմա ։

Consterner, գ-ոյ-ռէ-ռ-նէ, ն.
պահել զուգանել. սրտաբեկ
առնել. գ-ոչրգ-ռ-ռմէ. իւ-ռ-
ներքինէն գ-ըռմէ ։

Être consterné, չրռնուլ.
լքանել. իւ-ռ-ներքին գ-ուլմա ։

Constipation, գ-ոյ-ռ-ի-պա-
ցիոյ, իգ. խատութիւն որո-
վայնի. գ-ոռղ ։

Constiper, գ-ոյ-ռ-իբ-էթ, ն.
խատացուցանել զորովայն.
կ-ռքել. գ-ոռղ երթալ ։

Visage de constipé, խո-
ժոռադէմ, գառն երեսք.
ռ-ռիռ-ռ-ռ-ռ ։

Constituant, ante, գ-ոյ-ռ-ի-
ռ-ուն, -ոյց, -ռ. կազմիչ,
յօդիչ (մեան). 2. սահմանա-
դիր (ժողով). գ-ռ-ներ-ռ-ի-ռ. 2.
ընդհ. գ-ռներ գ-ոյ-ռ-ճ-ռ ։
—, ար. անդամ սահմանա-
դիր ժողովոյ. գ-ռներ գ-ոյ-ռ
գ-ռ-ռ-ռ-ռ երթէ ։

Constituer, գ-ոյ-ռ-ի-ռ-ի-ռ, ն.
կազմել. յօդել. 2. հաստա-
տել. կարգել. կացուցանել.
դնել. սահմանադրել. խա-
ռ-ռ. ռ-ռ-ռ-ռ-ռ-ռ-ռ. 3. գ-ոռմ-ռ.
գ-ռ-ռ-ռ վերջ-ռ. ռ-ռ-ռ գ-ոռմ-ռ ։

հանապատիսին ընդ կարդինալաց. 3. խորհուրդ. առաւան. Ի իմ ֆուբլիքն ֆերպէյսիոնալ իմոյ ֆեղիս. 2. ֆեղէրիբ. ֆիվն.

Consistorial, ale, ֆօյնֆոռօսիալ, ան. ժողովական. խորհրդոյ. ֆերպէյս ֆիվնալ ֆուինա ֆուինէ.

Consistorialement, ֆօյնֆոռօսիալման. ի ժողովի կամ ի ժողովէ կարգինալաց. ֆերպէյս ֆեղիսի մուլիերիսիէ.

Consolable, ֆօյսօլապլ, ան. միսիթարելի. իմոնիսէլ օլապիլիր.

Consolant, ante, ֆօյսօլան, անդ. միսիթարական. միսիթարիչ. ոհվինիչ.

Consolateur, trice, ֆօյսօլաթէօռ, թրիս. եւ ին. միսիթարիչ. իմոնիսէլիր էրթիր.

Consolation, ֆօյսօլասիօյն. ին. միսիթարութիւն. ափուիւթիւն. իմոնիսէլիք.

Consolatoire, ռ. Consolant.

Console, ֆօյսօլ, ին. ասուրմոց. պատուանդան յորմոյ մոյեզ կամարաց, գերանաց. ռուլէրտա ոհրէռ պուշը. ֆեմոնէռ.

Consoler, ֆօյսօլէ, ն. միսիթարել. փարաւազ տալ. ափափել. քաջալերել. իմոնէլիմ. իւրէռ էրթռ.

Consolidant, ante, ֆօյսօլիռան, անդ, ան. (դեղ) կցիչ վիրաց. իռա պէնիլիրէյեն (իլաճ).

Consolidation, ֆօյսօլիռասիօյն. ին. կցելն. բժշկութիւն վիրաց. միաւորութիւն. 2. Հաստատութիւն պարտուց (տէրութեան). յապաՀովման դործել զպարտս տէրութեան. պէնիլիրէռ. պէնիլիմ. պէնիլէյէ. 2. իմոնիֆէյասիօն. ասպէլտիմ.

Consolider, ֆօյսօլէյտէ, ն. կցել. բժշկել. գէբրա. 2. ամրագոյն գործել. Հաստատել. 3. միաւորել, խառնել զմայելս պատղոյն ընդ տեսակեան տէրութեանն. կ. Հաստատել, ամրացուցանել զպարտս տէրութեան. յուցանել Հաստատուն ինչ տէրի կամ դրամագլուխ յապաՀովութիւն պարտուց տէրութեան. Իռասյը էյիլէրինտէ, պէնիլիյիրտէ, էլլիՀտէ էրինտէ. 3. ֆէվիլէրինտէ. իրէրէկտ էրինտէ. 3. պռէլտմտէ. իրիյիռտա էրինտէ. 4. փէվիլէրի պօրճունա էռնիյէրի վէրմէ էլլին պէր ասպէյէր յէօրիրտէ. ասպէլտիմտէ.

Consommateur, ֆօյսօմմաթէօռ, թր. կատարիչ. 2. ծախիչ. ապահիչ. կիրարկութիւն. իմոնիլ էռնէն. 2. իմոնէռկիյէ. էյիյէն. ֆուլտուրուչը.

Consommation, ֆօյսօմմասիօյն, ին. ծախումն. ապահումն. կիրարկութիւն. 2. բռավանդակութիւնս. կատարումն. լրումն. վախճան. իմոնէռկիմ. էյիլմէ. ֆուլտուրմա. 2. իմոնէռմէ էրմէ. իմոռմտմա. էյիմտ.

Consommé, ֆօյսօմմէ, թր. արգանակ պարարտ, քաջկերակ. ֆուվէրիլի, էօզլէ էր ասայա: —, ée. կատարեալ. 2. քաջ եփեալ (Հաւն). քաջկերակ իմոնիլ. պէրիմէյ. 2. Հոյ եփելը (ըբդա).

Consommer, ֆօյսօմմէ, ն. ծախել. ի կիր արկանել. ապահել. 2. ի գլուխ Հանել. կատարել. իմէլէթ էրմէ. ֆուլտուրմէ. իմոնէռմէ. 2. իմոնէռմէ էրմէ.

Consomption, ֆօյսօմֆսիօն, ին. ծախք. մաշումն. ապահումն. 2. ծիւրութիւն. ծիւրական ախտ. խոշտ. իմէլէթ. 2. էրէյնէ էբրուլմա.

Consonnance, ֆօյսօնանս, ին. նմոյնայանգութիւն. նմանայանգութիւն. 2. Հայնակցու-

ապահկի ի պահպանութիւնս առյաց. հըմիշ կիօչնչ-յի-:

Conserver, ֆօյ-ի-վ, ն. պահել. պաշտպանել. ապրեցնել. հըմիշ կինել:

Se —, յ. խնամ տանել առողջութեան իւրում. փնդոփ առջևըշընա մօ-ֆօյնիկ օլմաֆ:

Conserviteur, ֆօյ-ի-վէ-ր, ար. ծառայակից. ֆօֆա- խալտըշը:

Considence, ֆօյ-իֆ-ան, էֆ. կըմիլն. վնօմֆ:

Considérable, ֆօյ-իֆ-ա-ըշը, ած. հռչակաւոր. կա-րեւոր. նշանաւոր. մեծ. պէտ-նի պըշըը. պէ-յի-ֆ. ֆ-հիմ. ձի-նի-մ:

Considérablement, ֆօյ-իֆ-ա-ըշը-ա՛ն, գ. կարի. մե-ծապէս. ըզի. խոյըշը-ա՛ն:

Considérant, ante, ֆօյ-իֆ-ան, անք, ած. մտա-գիր. գիտող. փնդֆօ՛ն կոփնի. ան-ֆընըշ:

—, ար. նախակարգ պատ-ճառաբ. պէտ հի-ֆ-ին մօ-ֆօտ-ֆօ՛ֆ-ֆ:

Considération, ֆօյ-իֆ-ա-ա-ֆօյ, էֆ. մտածուխիւն. կշռաւխիւն. խորհուրդ. 2. մտադրաւխիւն. պգուշա-խիւն. 3. ակնածաւխիւն. մեծարանք. 4. պատճառաբ. պի-շի-նի՛ֆ. ֆ-լահոպ. 2. պէ-ֆէ-ֆ՛ն. ան-ֆընըշ. 3. խոնըշ պօ-ֆ՛մ. իհի-պ-ր. 4. ակ-պէ-պ:

À votre —, ի պատճառս ձեր. ոչ-ին էշ-ին:

Homme de peu de —, այր անատհմ, վատանշան. պօ-չոպ-ը ապամ:

En — de, վասն. ի պատ-ճառս. հպյճգեալ ի. պի-նայ-ին. հօֆ-ընօփ. պօֆ-ապօֆ:

Prendre en —, խորհիլ. ընդ մտածուխեամբ ապկանել. պի-շի-նի՛ֆ. ֆ-լահոպ կոն-ֆ:

Considérer, ֆօյ-իֆ-ա՛ֆ, ն. ընմտաս ածել. նկատել. պի-տել. ընել. 2. կարծել. համարել. 3. ակն ածել. մե-ծարել համարել. պի-շի-նի՛ֆ. 2. ֆըշ-ա՛ն կոնի՛ֆ. 3. ինի-պ-ր կոնի՛ֆ:

Consignataire, ֆօյ-ինի-պէ-ր, ար. աւանդապահ. ֆ-մանիֆ-պ-ր:

Consignation, ֆօյ-ինի-ա-ֆօյ, էֆ. աւանդ. պահեստ. ֆ-մանիֆ-ըն:

Consigne, ֆօյ-ինի՛ն, էֆ. հրամանն աստուած պահպան-դաց. 2. բարապանաց քաղա-քաց ի ժամանակս պատե-րազմի. ընկնակ. ոչ-մօ-ըշ-մ. 2. ձինի վ-ֆընի-ֆ-ա ոչ-ը չ-հ-ըն-ն ֆ-ֆ-ա-ճ-ա-ա:

Consigner, ֆօյ-ինի-ի՛ֆ, ն. յաւանգ տալ. յանձն առ-նել. 2. հրամանն տալ. տահ-մանել զկայեանն պահպան-դաց. 3. յաւանգ բերել. նշանակել (ի գիրս). ֆ-մանի-ֆ ընի ֆօմ-ֆ. ընի-ա՛ֆ կոնի՛ֆ. 2. ընկնակ կոնի՛ֆ. ընի-ֆընըն ոչ-ը ինի-ֆ ընի-ֆ-ֆ կոնի՛ֆ. 3. ան-մ-ֆ. էր-ա, փնդ-ը կոնի՛ֆ:

— գր., հրամանն տալ չեչանել պատապր. պէշ-ըը ընէ-մ-յ-ա խ՛ը կոնի՛ֆ:

Consistance, ֆօյ-իֆ-ա-ֆ-ա-ֆ, էֆ. սիրտաւխիւն. ֆ-ան-ձրաւխիւն. 2. պինդաւխիւն. հաստատուխիւն. 3. կապ-մուած. էաւխիւն. պրպի-տաւխիւն. ֆի-ի-ֆ. ֆ-ա-ֆ-ըֆ. ֆ-ոյ-ըֆ. 2. ֆ-ի-ֆ. ֆ-հ-ֆ-ի-ֆ. 3. ֆէյֆ-ի-ֆ. ա-ֆ-ըվ-մ. մահ-ի-ֆ:

Consistant, ante, ֆօյ-իֆ-ա-ֆ, անք, ած. (երկիր) ար ուն-ի (փայտ) ա. բռնանգամկեալ. 2. հաստատուն (մարմին). ի-պ-ըն-ի. (օդ-ա-ն-ա) ա-լն. 2. ա-ֆ-ի:

Consister, ֆօյ-իֆ-ա՛ֆ, ն. կալ. լինել. լինել հաստատ-ան-ալ. ան-ել. բռնանգամկել. օլմաֆ. ի-պ-ուֆ-ի, ֆ-ի-ի-վ-ֆ-ֆ-ֆ, ֆ-ոյ-մ, պօ-ֆ-ը օլմաֆ:

Consistoire, ֆօյ-իֆ-ա-ա-ա, ար. ժողով, խորհուրդ քա-

Conscription, կօղ-կո-էո-ղօղ, էգ. գրեթէ ի զինուորութիւն. զօրաժողով. ասէր խազմա, ընծէլսմա:

Conscrit, կօղ-կո-է, ած. նորոպ զինուոր. գրեալն ի զինուորութիւն. խնդիրք. — , ած. **Les pères conscrits**, հարք ազնուագունք. ծերակոյտ Հռոմայեցւոց. էոփ ծօմալըլըրքն փվմն եղոպատը:

Consécrateur, ող. Consacrant.

Consécration, կօղ-կո-ող-ղօղ, էգ. օծումն. սրբելն. նուիրումն. 2. քահանայապետութիւն. սրբապատծուիթիւն. ընտիր. վերին երինէ. 2. պատրլանը ընտիր երինէ:

Consécutif, ive, կօղ-կէ-ղէգ, իվ, ած. յաջորդ. գլխաւորաց գՀուս. մի գլխոյ կինի. պէրէ պէր պրըմն. զ-ընկոզիս:

Consécutivement, կօղ-կէ-ղէվըմն, ող. կարգաւ. գՀուս. մի գլխոյ կինի. պրըմ պրըս:

Conseil, կօղ-կյլ, ող. խորհուրդ. 2. խրատ. 3. խորհուրդ. միտք. դիտաւորութիւն. 4. առնան խորհրդոյ. ժողով. 5. խորհրդական. 6. խորհրդատուն. ճշմարիտն. 2. նուիրեալ. 3. ներկին. ֆարար. 4. պէրնէ. 5. զ-ընչ. 6. լծնիս երէրն:

Conseiller, ère, կօղ-կյլէ, ը, ող. եւ էգ. խորհրդական. առնական. զ-ընկալ:

Conseiller, կօղ-կյլէ, ն. խորհուրդ տալ. խրատել. երկար, նուիրեալ վերջէ:

Consentant, ante, կօղ-ոէ-ղող, ոէղ, ած. համաձեւ հաւանն. ընդունող. միաբան. ֆապօլ երկին. բոպէ:

Consentement, կօղ-ոէղ-ըմէ, ող. հաւանութիւն. բիզա:

Consentir, կօղ-ոէղ-է, ը. հաւանիլ. բոպէ օլմէ:

Conséquemment, կօղ-կ-ֆոմէ, ող. ուղիղ հետեւո-

թեամբ. ուղիղ կարգաւ. ի դէպ. նմին իրի. ըստ այնմ. ուստի. զ-ըլպէրէն նուիրեալ. զ-էրնէ-ըն. զ-էրնօղլ ըզգալ է-ըր. ընդ-ընդալ. ել ձիհերնէրն. ը-նոյն էյին:

Conséquence, կօղ-կէֆոէ, էգ. հետեւութիւն. կարգ. յաջորդ. 2. հարկ. կարեւոր պէտք. մեծութիւն. զ-ըլ-ընէ. հի՛-էզ զ-ըներելիրիկ. նշմարիտ. 2. էգզերկ. զ-հիմիկ:
Tirer à —, գՀուս քաշել այլ եւս նման բնչ. ճանապարհ հարկել այլոց նմանեալ. կ՛ել ոալ ֆոփոխէրէ էօլ ալմէ:
En —, զ. ըստ այնմ. ուստի. ապա. զ-ըներէնէ:
En — de vos ordres, ըստ ձոց հրամանաց. ընկալելիրիկ զ-էրնօղլաըճա:

Conséquent, ente, կօղ-կֆոէ, ոէղ, ած. որ խորհի, գործէ ըստ սկզբանց. զ-ըլ-ընէ ֆոնօնաճա փովրանէ:

Conséquent, կօղ-կֆոէ, ող. յաջորդ. երկրորդ մուտն յաւաջադրութեան. ըլըզմ:
Par —, ուստի. ապա ուրեմն. ծնած էյին. էօյնէ-կ:

Conservateur, trice, կօղ-կո-վոփէօ, փոէս, ող. եւ էգ. պահապան. պահօղ. պաշտպան. ոաքլայըճը. հըձիչ էոփճէ:

Conservation, կօղ-կո-վո-ղօղ, էգ. պահպանութիւն. ոաքլաճա. հըձիչ:

Conservatoire, կօղ-կո-վոփօոաօ, ող. սրբանոց. 2. դպրոց երաժշտականաց. էօփոէ-ըլէռնէ. 2. ճռոփէկ ֆոփըէ-կոփ:

Conserve, կօղ-կո-վ, էգ. բանդակ. 2. օգնական նաւ. բէչէլ. ֆոմըլը. 2. պէրոպէր ինփնէ կէփ:
Aller de —, երթալ ի միասին. ուղեկից լինել. (կէփէր) պէրլէփոփ կինկէփ:
Conserves, էգ. յփ. հայեցքիկ

Connaître, ֆօննէթրը, ն. ճանաչել. 2. ընտրել. 3. տեղեակ լինել. 4. գիտել. 5. դատել. 6. զգալ. ի՞նչ մտք. 2. ախտէ. 3. վերնաքի օվմէթ. ֆ. ճիմ ինձ. 5. չէրիմ ինձ. 6. գոյմէթ.

Se — en, իրագէտ, գիտակ լինել. — ալինա օվմէթ.

Connare, ֆօնաս, ար. հընդիկ բակալ. հինա պոչլաղը.

Conne, ée, ֆօննէ, ած. ծննդակից. բանակից. քնաստրայա. պէրլէէրե գօզմօղ, պլինիլ. գաճի.

Connetable, ֆօնէթաղլը, ար. եւ էկ. սպարապետ Գաղղիացոց. 2. կին սպարապետի. վիմանի եվոյնկոկ ֆրանսուզաց պէրտ էրէրի. 2. պերտ էրէրմ վիճիէ.

Connexe, ֆօնէքս, ած. յար. կից. կապակալ. գրկախառն. գաշլըը. ալըֆօլը.

Connexion, **Connexité**, էթ. ադերս. ֆօնէքսիօն, կապ. միաբանութիւն. ֆօնէքսիթէ, պաշ. ալըֆա.

Connil, ֆօնիլ, ար. ճագար. ածա խուզանը.

Conniller, ֆօնիլիէ, ն. խուսափիլ. լծանգուզիլ. ֆալմաք վէրմէ.

Connivence, ֆօնիվանս, էթ. անտեսութիւն. ներելն. 2. հաղորդութիւն ի չարիս. կնօզ ֆափօս. 2. ֆապահրիա պա ֆալտրէթէն.

Conniver, ֆօնիվէ, ն. ներել. անտես առնել. ֆօյ վէրմէ. կնօզ ֆափօսէ.

Conoïde, ֆօնօիտ, ար. կոնաձև բրպ մարմին. ծի՛ ուխրօնիկ.

Conque, ֆօնք, էթ. կոնք կոթղի. խեցի մանուածոյ. 2. խոռոչք ականջաց. ախէ՛ֆէ խալիպան. 3. ֆօնլօք ֆօվօնտ.

Conquérant, ֆօնքէռան, ար. աշխարհակալ. ֆէնինկ.

Conquérir, ֆօնքէռիռ, ն. տիրել աշխարհաց. նուաճել. 2. շահել. (լէհրլէր) ամթ. ֆէնինկ կինմէ. 2. ֆալանմաք.

Conquêt, ֆօնքէթ, ար. առաջնաւանք. շահ. իրք առաջնալք. ֆալանմ. ինահրկ օլտանան նէտանի.

Conquête, ֆօնքէնք, էթ. աշխարհակալութիւն. 2. աշխարհակալութիւն. երկիր նուաճեալ. ֆէնինկ. ֆէնինաղ. 2. ֆէնինկ օլմօղ պրկիւէրի.

Consacrant, ante, ֆօնսաֆան, անթ, ած. (եպիսկոպոս) օծիչ, ձեռնադրիչ (սյլզ եպիսկոպոսի). ինթէրն եոպէն.

Consacrer, ֆօնսաֆրէ, ն. սրբել. նուիրել. օծանել ձեռնադրել. 2. նուիրել. սալ. 3. մշտնջենաւոր, անդադ առնել (գլխաւոյ, գանուն ուրուք). 4. քահանայագործել. սրբագործել. վիմաղրէթ ֆէլմէ. ինթէրն եոպէն. 2. ասուֆաղ. վէրմէ. 3. ալէմէթ ինմէ. 4. խո՛ղալ ֆասպասալ ինթէրն եոպէն.

Consanguin, uine, ֆօնսանկէն, ին, ած. համահայր (եղբայր). միահայր (քոյր). հէմֆէռէր. ալը ֆէռէրմէն.

Consanguinité, ֆօնսանկինէթէ, էթ. համահայրութիւն. 2. ազգականութիւն. հէմֆէռէրլիւ. 2. իբսընէլէթ.

Conscience, ֆօնսիաս, էթ. խիղճ մտաց. 2. իրագէտ տեղեկութիւն. գիտութիւն. ալիմէ՛ֆէ պէժէր. ինաֆ ֆալը. 3. ալէմ.

Faire — de qch., խղճել. ֆալը՛մ ասրմէ. վալվալ ինմէ. **En —**, արգարեւ. ճշմարտիւ. իբրլէրէն.

Consciencieusement, ֆօնսիօնիէօզմէն, ած. երկիւղածութեամբ. ինաֆ իլը.

Consciencieux, euse, ֆօնսիօնիէօ, ֆօզ, ած. երկիւղած. ինաֆլը.

ձև. յանձնել խմանալ. ի կարծ գաւառ. ներխին կրնէ:

Conjecteur, գուշակող. կարծօղ. որ ի կարծ գայ. ներխին կոչի:

Conjoindre, գուշակել, ն. գուգել. յօդել. շաղել. պինդ միացնել. միանգամ կապել:

Conjointement, գուշակեցեալ, մ. ի միասին. միանգամայն. պէտ պէտ. պէս:

Conjonctif, ive, գուշակական, ած. յօդիչ. միաւորիչ. գաւառնին. պատշաճ:

Conjonction, գուշակութիւն, նկ. գուգաւորութիւն. միաւորութիւն. 2. գօգ բանից. յօդակապ. * շաղկապ. պէտ. նշանագիր. 2. տես. վեռնէ:

Conjonctive, գուշակական, նկ. վերին ճարտասանից աշակերտ. նշող պէտքն ըստ:

Conjoncture, գուշակութիւն, նկ. հանգամանք. դէպք. պատահարք ժամանակի. դիպող ժամ. գաւառն. վնասուն. վնասել ի հաւ. փառապճառն:

Conjouir (se), ուր գուշակեցայ, ց. խնդակից լինել. ներքին կրնէ:

Conjouissance, գուշակութիւն, նկ. խնդակցութիւն. ներհնչեալ:

Conjugaison, գուշակեալ, նկ. խոնարհումն, ծնորդութիւն բայից. 2. յօդակապ գլաց. ներքին. տո՛ղ ներքին. 2. սինէրկերն գուշակեցեալն:

Conjugal, ale, գուշակական, ած. ամուսնական. նշանական:

Conjugalement, գուշակեալ, մ. ըստ օրինաց ամուսնութեան. կղպակաց ընդհանրապէս:

Conjuguer, գուշակել, ն. խոնարհել գրայս. ներքին կրնէ:

Conjurateur, գուշակութիւն, ած. երդմնակից. պատատհար. 2. կիւս. գուշակող. էնէն սհրլանդ. 2. պէս պէս:

Conjuration, գուշակութիւն, նկ. երդմնակցութիւն. խառնք. գաւառնէն նենգութիւն. 2. գուշակութիւն. 3. երդմնեցուցանել. 4. ժամանակ. ընդհանրեալ խոսք գնացք էնէն սերոց պէրլէյի. 2. պէս պէս ներքին. 3. կնոջ. 4. ընդհանրեալ սերոց պէրլէյի. 2. գուշակ. ներքին կրնէ. 2. գուշակ. ներքին կրնէ:

Conjurations, նկ. յտ. պատգաւառնք. նշոց:

Conjurer, գուշակ, ն. երդմնի գաշնաւորք լինել յապստամբութիւն. խառնք խմբել. 2. նշուգել. անդնայել. մուտքերել. ինչ սերոց պէրլէյի կրնէ. 2. գուշակ. գուն կրնէ:

—, ն. երդմնեցուցանել. հալածել (դիւս). 2. պատգաւել. ճարտասանել. կնոջ. գուշակ. 2. նշոց կրնէ:

Conjurés, գուշակ, ած. յտ. գաւառնէնք. նենգապատճք. ընդհանրեալ էնէն սհրլանդ:

Connaissable, գուշակելի, ած. ճանաչելի. ներհնելի:

Connaissance, գուշակութիւն, նկ. ծանօթութիւն. գիտութիւն. 2. ծանօթք. ներհնելի. ընտանի. վարդապետ. սակաւ. 2. ընտանի, ներհնելի ելանել:

Être en pays de —, ի մէջ ծանօթից գաւառնել. լինել առնտրիս. ներհնելի էրէնկէր ներհնելու պատճառ:

Connaissances, նկ. յտ. ուսմունք. 2. հնար որով գաղանաց. վարդապետ. 2. հայհան այսպէսը էրէ:

Connaissement, գուշակում, ած. բեռնագիր. վաճառագիր բեռանց առևտրի. նկատել ներհնելի. նշանագիր ներհնելու:

Connaisseur, euse, գուշակող, կոչ, ած. եւ նկ. ճանաչօղ. ընտրօղ. սերոց. ներհնող. գուշակ. վարդապետ:

ին. պէր նեղ խոսի վիճան խօլ-չէ-սէ. 3. պէր ոչ սէչէք։

Congé, չօյնէ. ար. հրաժան երթալոյ, գալոյ. հրաժէչտ. արձակուրդ. արձակչէն. հանելն. 2. հրաժէչտ ողջոյն հրաժարական. 3. անցագիր վաճառաց. խան. իճաչէրի. խօլ երթի. երբինէ խօլչաս. խօլ վերթ. 2. վերա. 3. ռաճա ին-զբօսանաք։

Congédier, չօյնէվէլ, ն. ի հրաժէչտի կացուցանել. հրաժարել. արձակել. ի բաց առաքել. խօլ վերթալ. երբինէ խօլ ճաքել. խճաչէրի վերթալ։

Congélation, չօյնէլասիօյն, էդ. սառելն. պաղումն. առան. ցօնում. պռոտ։

Congéler, չօյնէլէլ, ն. սառուցանել. 3. ճանձրացուցանել. պռնգասրմաք. 3. խըսըլտնմաք։

Congénère, չօյնէնէռ, ած. համազգի. պէր ցեղա. պէր ոճ։

Congénial, ած. ի ծնէ. չօյնէնէռալ, ծննդական

Congénital, (ախտ). ծոզ. չօյնէնէռէլ, պռոզը վըսըլուած օլան (էլլէի)։

Congestion, չօյնէռասիօյն, էդ. ժողովումն հիւմոց. ախլրնէն պէր էրէկ խօտ օլմաք։

Congiaire, չօյնէռ, ար. պարգեւ կայսերացն Հռոմայեցւոց. նուէ ըօմս խրէկռաճ ընօրըրնէն ճկռաճա վերթիյէ պռէլիչ։

Conglobation, չօյնլօպասիօյն, էդ. կուտակումն պատճառաւ. խոպռ խոպռ իւվէրինէ ինինիրմէ. ինէրսէյ պ պէրահին։

Conglomérer, չօյնլօմէռէ, ն. ի մի վայր կուտել. միաւորել. պէր էրէկ ծօտ կռնէ։

Conglutination, չօյնլէռասիօյն, էդ. ճանձրանալն. մածուցին. չէվլինէլինմէ. խաչէրլըմա։

Conglutiner, չօյնլէռասինէ, ն. ճանձրացուցանել. մածուցանել. չէվլինէլինմէ. չօյռասրմաք։

Congratulation, չօյնռաճուլասիօյն, էդ. խնդակցութիւն. կիօչնա այռը պէմ. ինէռդիւ։

Congratuler, չօյնռաճուլէ, ն. բարեաւ մաղթել. խընդակից լինել. կիօչնա այռը պէմ. ինէռդիւ։

Congre, չօյնգը, ար. օձաձուկն. ենգեղիս ծովու. պէնկռէ պռօլոճան իլան պռօլոճը։

Congrégation, չօյնգռէյասիօյն, էդ. ժողով. ժողովակցութիւն. 2. ժողով եղբարց. ուխտ. միաբանութիւն. ինճէլէ. լռօրտ. 2. բնհոգոն ինայէնէ. խռնիճաճ։

Congrès, չօյնգռ, ար. արքայաժողով. պետպանաժողով. համաժողով (սէբռասիեանց, ուսումնականաց եւլկլոց յայլեալլ կողմանց). խորհուրդ. 2. խորհրդարան. պռօլէվէբէ. պռօռէլէմ ինճէլէ. 3. պէլնէ ճկռնէ։

Congru, ue, չօյնգռ, ած. դիպող. պատշաճ. համեմատաբաւական. պռօռասիա. պռօռէ։

Congruité, չօյնգռուէ, էդ. բաւականութիւն. պատշաճութիւն (չնորհաց). պռվէչռէպռնէ լռնճ։

Congrûment, չօյնգռ, մ. լաւ պատշաճի. պռօռանինչէ։

Conique, չօնիչ, ած. կանաձեւ. չռնէռասիէ. պէլռնճովէրէ։

Conjectural, ale, չօյնչէքռօռալ, ած. կարծական. կարծեաց. խռնիճ էլէ օլան. ինռնիճէ։

Conjecturalement, չօյնչէքռօռալմանի, մ. ի կարծ. կարծեօք. խռնիճէնէ։

Conjecture, չօյնչէքռօռ, էդ. կարծ. կարծիք. խռնիճէ։

Conjecturer, չօյնչէքռօռէ, ն. կարծել. ի վերոյ ա-

կերպարանակից. համագոյն. միաբան. պինդբեր. աւյընան. ինհատքի:

Conformément, ֆոյֆօմեմեն, ադ. համագոյն. ըստ. արտէս. ինճիպինճե. իրաբե:

Conformer, ֆոյֆօրմե, ն. կերպարանակից առնել. պատշաճեցուցանել. յարդարել. նմանեցուցանել. միաբանել. փիպբեր. պինդբիմե. աւյընարմե:

Se —, յ. նմանիլ. հպատակիլ. համակամ լինել. աւյմե. ինհատի, ինվաֆըի օլմե:

Conformiste, ֆոյֆօրմիսթ, ատ. հաւատակից անգլիական եկեղեցւոյ. ինյինչ ինդհիպինե:

Conformité, ֆոյֆօրմիթե, էփ. նմանութիւն. 2. միաբանութիւն կամաց. համակամութիւն. պինդբիմե. աւյընանըֆ. 2. ինհի-էիտ. իրաբե անդրանիկ ինհատին:

En — de, հանգոյն. ըստ. ինճիպինճե, յեօրե:

Confort, ֆոյֆօր, ատ. խրախոյսը. սատարութիւն. երէ՛ֆ վէրմե. երաբմ:

Confortant, ante, **Confortatif, ive**, ֆոյֆօրթան, թանթ, թիֆ, իվ, ատ. զօրացուցիչ. ֆո-վէրինչէնդիրիճի:

Confortation, ֆոյֆօրթասիօյ, էփ. զօրութիւն. զօրացուցանելն. ֆո-վէրի. ֆո-վէրինչէնդիրմե:

Conforter, ֆոյֆօրթե, ն. կապդուբերցուցանել. 2. միխիթարել. 3. քաջալերել. ֆո-վէրինչէնդիրմե. 2. ինհուչէ եռնե. 3. երէ-րեֆչէնդիրմե:

Confraterniser, ֆոյֆրաթերնիզե, ն. եղբայրակից առնել. ի մի եղբայրակցութիւն ածել. ռապէյնէրբէնդե ինհատռե եռնդիրմե:

Se —, յ. եղբայրակից լինել. եղբայրանալ. ֆոբթալ ինդե օլմե:

Confraternité, ֆոյֆրաթերնիթե, էփ. եղբայրակցութիւն. ընտանութիւն. հեռիպորթալէթե. ռհոխալի. երաբմի:

Confrère, ֆոյֆրէր, ատ. եղբայրակից. ընկերակից. ֆոբթալ. երաբան. երէլթալ:

Confrérie, ֆոյֆրէրի, էփ. հոգեւորական եղբայրութիւն. ընկերութիւն. ռհոխ'ինչ բոռհանէյե:

Confrontation, ֆոյֆրոյթասիօյ, էփ. կացուցանելն յանդիման միմեանց. 2. համեմատութիւն. երէլէչիլմէ. էմիըչիըմ. 3. բռռպրռ. ռա-ֆոպէ:

Confronter, ֆոյֆրոյթե, ն. երեսաքոռ առնել. յանդիման միմեանց կացուցանել. 2. առհասնակից լինել. 3. հարկանել զնգ միմեանս համեմատութեամբ. երէլչիլմէ. 2. պինդբեմե. 3. բռռպէրռռ եմնէ:

Confus, use, ֆոյֆի, իուզ, ատ. խառնակ. 2. դժուարիմաց. միխին. 3. ակնկորնաչ. ամօթապատառնաչ. ֆոբըչըֆ. 2. անլսմաը լէ-ֆ. 3. ռընռմըչ. երէֆնիլ օլմաչ:

Confusément, ֆոյֆի-պէման, ադ. խառն ի խուռն. ֆոբմոֆոբըչ:

Confusion, ֆոյֆի-չիոյ, էփ. շփոթ. խառնակութիւն. 2. ապմուկ. խռովութիւն. 3. ամօթ. կարանք. 4. քաղմութիւն. ֆոբըչըֆէչէֆ. 2. ֆոբղալո. 3. հիճապ. ռռհանըչ. 4. չօֆչռֆ:

En —, հ. խառնիխուռն. առանց կարգի. 2. առասուքութեամբ. ֆոբմոֆոբըչ. ըբռբըչ. 2. պօչ պօչ:

Confutation, փ. **Réfutation.**

Conge, ֆոյժ, ատ. մար. չափ ինչ. 2. կոչում ինչ. պռռ-

ֆօփուրըղըլ պուլյուրմոք ։ մահրխմանք ալլախրոք ։

Se —, ֆ. վասահ լինել. զանձն ապատատան առնել. ինքնին ոք. ինքնիմ օլմոք ։

Configuration, ֆօղֆիղիքացիօղ, ի֊. կերպարանք. ատատաքին երևոք. չք֊լ։

Confiner, ֆօղֆինք, ն. մերձաւոր, սահմանակից լինել. խոֆըն, ալնօրիսալ օլմոք ։

—, ն. սահման առնել. ալ֊րոք ։

Confins, ֆօղֆին, ար. յ֊. սահման. ալնօղ ։

Confire, ֆօղֆի֊, ն. հանդերձել, եփել չաքարաւ. 2. ֆիրձել. ֆիաֆիաւել. ինալը ֆիչչրոք ։ չք֊եռչոք ։ 3. ըլլիմոք. ֆ֊ալիմմա խլոք ։

— une peau, ապակել. յատդատրել գմաղֆին. ալֆչալոք ։

Confirmatif, ive, ֆօղֆիրմատիֆ, իվ, ած. հաստատիչ. ո֊ֆօվչի. ֆ֊ալ֊ոք ։

Confirmation, ֆօղֆիրմացիօղ, ի֊. հաստատաւելիւն. հաստատութիւն. 2. ատատութիւն. 3. ցուցաւմն. հաւանութիւն. 4. գրոշմ. ֆ֊հ֊ոմ խլոք. իղիհ֊ոմ. 2. ձերչ֊չ֊ոք. ինոպիֆ. 3. խոպոն. 4. ինօպչի ։

Confirmer, ֆօղֆի֊ֆ, ն. հաստատել. ցուցանել. ատատել. 2. գրոշմել. ֆ֊հ֊ոմ, ինչ֊իֆ, ինահֆիչ, իղիպոն խլոք. 2. ինօպչի խլոք ։

Confiscable, ֆօղֆիղֆատլը, ած. զոր հնար է յափրանիս հաստատել. ֆիրիչ ալըօպչիչ ։

Confiscation, ֆօղֆիղֆատիօղ, ի֊. առնելն յափրանիս. 2. ատացուածք հաստատք յափրանիս. ֆիրիչ ալմա. 2. ֆիրիչ ալըմմըշ մալ ։

Confiserie, ֆօղֆիչըր֊ի, ի֊. չաքարապատածութիւն. անուշատարաւթիւն. չք֊եռչֆիչի֊. չք֊եռչըլ֊ֆիցֆիչի֊ ։

Confiseur, ֆօղֆիչօր, ար. չաքարապատիծ. անուշատար. անձեփուց. մրգեփուց. չք֊եռչցի. չք֊եռչըլ֊ֆիցի. չ֊եչիլի. ֆ֊ալիցի ։

Confisquer, ֆօղֆի֊ֆ, ն. առնել, հատանել յարքունիս. փրկի֊ չ֊ոք խլոք ։

Il est confisqué, վճատրաւել է վատն նորա. հատաւել է յոյս ի կենաց նորա. իչի ալիֆիչ. աաղ ֆալմատըն ի֊ֆիք իօք ։

Confiture, ֆօղֆիչի֊, ի֊. քանդակ. չաքարաւմրոք. չք֊եռչըլ֊ֆ. ֆ֊ալիլը. չ֊եչիլ ։

Confiturier, ière, ֆօղֆիչի֊իֆ, ի֊, ար. եւ ի֊. վաճառական քանդակի. չ֊եչիլի. չք֊եռչըլ֊ֆիցի ։

Conflagration, ֆօղֆլագի֊ացիօղ, ի֊. հատօրէն կիզաւմն. հրայրութիւն. ալ֊ալիֆիճ իռնըչ. ի֊ֆ֊ֆ իռնըլը ։

Conflit, ֆօղֆլի, ար. բատխաւմն. մտատ. 2. կապ, վճճաւմն վատն իրաւանց. վ֊բ֊լ. ֆիճռ֊. 3. հի֊ֆմ ղիչատը ։

Confluent, ֆօղֆլի֊ղ, ար. պիատխատռաւնք. ի֊ի չայըն ալիրի ալիրայի֊ բ֊ըչմ֊ը. ֆ֊լ֊ ֆ֊ը ։

Confluer, ֆօղֆլի֊֊, չ. խատռնել, վիատաւ պիատ ըռնգ վիճճատռա. ի֊ի չայ ալիրի֊ալիրայի֊ ֆ֊ըչմ֊ֆ, ալիրչի֊չմ֊ ։

Confondre, ֆօղֆօղ֊ը, ն. խատռնել. 2. չփոֆիլ. խատվիլ. 3. յամօֆ առնել. յապֆիաֆատրել. ֆ֊ըչըլիըմ֊ֆ. 2. չ֊ալըրմ֊ֆ. 3. ա֊ֆռռնգըմ֊ֆ ։

Se —, ֆ. չփոֆիլ. խատռնաւկ֊լ. չ֊ալըմ֊ֆ ։

Se — en excuses, en remerciments, յառճախել չատատպատվութիւնս, չնորհակալութիւնս. ատ֊ատըչ ատ֊ատըչ ֆօպր, ղիչի֊ի֊֊ր խղոք ։

Conformation, ֆօղֆօ֊մացիօղ, ի֊. կազմած. յօրինուած. կերպարան. խափա֊. պչնա֊. ղիչ֊ի֊ֆ. ա֊֊րխղ ։

Conforme, ֆօղֆօ֊մ, ած.

բժշկական . խոփմա . փնտրել . խնդրել . խնդրելօրմա . 2 . մաճառն :

Confédération, ֆօյֆէռասիօն, ից . գաշնակցութիւն . գաշնաւորութիւն . օհնլուցմա . միութիւն :

Confédérer (se), սը ֆօյֆէռէ , յ . գաշնակից լինել . գաշինս կապել . օհնլուցմաք . խնհհմիս եմինք :

Confédérés, ֆօյֆէռե , աց . յք . գաշնաւորք . գաշնակիցք . օհնհմուլար . հալֆէլէր :

Conférence, ֆօյֆէռանս , ից . կամաց . բանակցութիւն . խորհուրդ . 2 . համեմատութիւն . սէօյլէնէն . պատասխան . 3 . խնդրանք :

Conférer, ֆօյֆէռէ , ն . համեմատել . 2 . տալ . շնորհել . եմինք . 2 . վէրմէք :

—, ն . խօսել . խորհուրդ ի միջ առնուլ . սէօյլէնէն . պատասխանել , պատասխանել եմինք :

Confesse, ֆօյֆէս , Aller à —, երթալ ի խոստովանութիւն . ինահնհնը խնդրէ խնդիր ինինք :

Confesser, ֆօյֆէս , ն . խոստովան լինել . 2 . դատանել . 3 . խոստովան լինել զմեղս . 4 . լսել զխոստովանութիւն . խոստովանեցուցանել . եդրաբ եմինք . 2 . ինահնհնել . խնդրա եմինք . 3 . ինահնհնը խնդրէ եմինք . 4 . ինահ ըշեփոխ . խնդրէ պինինք :

Se —, յ . խոստովան լինել զմեղս . ինահնհնը եդրաբ եմինք :

Confesseur, ֆօյֆէսէօռ , ից . խոստովանահայր . 2 . խոստովանող . վկայ ջրխաստի . ինահնհնը պինինքն ֆոփա . խոխնդրէ՞ . 2 . դնդրէ՞ :

Confession, ֆօյֆէսիօն , եդ . խոստովանութիւն . դատանութիւն . 2 . խոստովանութիւն մեղաց . եդրաբ . 3 . խնդրէ՞ :

Confessionnal, ֆօյֆէսիօնալ , ից . խոստովանարան . տեղի խոստովանութեան . խնդրէ՞ փօլաղ :

Confiance, ֆօյֆիէնս , եդ . վստահութիւն . յայտահովութիւն . 2 . ընտանեութիւն . բարեկամութիւն . 3 . ապատութիւն . համարձակութիւն . աչալրջութիւն . 4 . յանձնապատասանութիւն . խնդրա . ին-վէրնէլ . կոնդէր . 2 . ին-ֆէր . ռօ-նէ-ռէ՞ . 3 . ճէռ-ռէր . ռէր-պէ-նէէ . 4 . ինոյնէ ին-վէռ . խոռֆէ-նօռ-նէէ :

Confiant, ante, ֆօյֆիէն , ից , ից . որ վստահ լինի . վստահ . համարձակ . 2 . յանձնապատասան . ժպիրհ . (չ-ռ-) ին-վէռնէն . խնդրա եդեր . 2 . ռէնպէռ ին-վէռնէն . խոռֆէն :

Confidemment, ֆօյֆիդամա՞ , ն . վստահութեամբ . բարեկամութեամբ . ին-վէռնէդէ . խնդրա եդեդէ . ընէֆէր էլ :

Confidence, ֆօյֆիդանս , եդ . վստահութիւն գաղտնեաց . ընտանեական գիտութիւն . խորհրդակցութիւն . մտերմութիւն . խնդրա . ռահդեչէր . սըրռուլըք :

En —, ռ . **Confidentiellement.**

Confident, ente, ֆօյֆիդան , անդ , ռը . եւ եդ . հաւատարիմ մարդ կամ . մտերիմ խորհրդակից . ռահդեչ ռօռ . սըրռուլ . ռահդեմ :

Confidentiel, elle, ֆօյֆիդանսիէլ , ից . մտերմական . ընտանեական . ռահդեմանի . ռահդեմիչէ ռէյ-նէնսա :

Confidentiellement, ֆօյֆիդանսիէլման , ն . ի ծածուկ . գաղտնութեամբ . մտերմութեամբ . ռահդեմեն . սըրռուլըք էլ :

Confier, ֆօյֆիէ , ն . հաւատալ . յանձն առնել . աւանդել . 2 . հաղորդել ի ծածուկ . ասել , ի վեր հանել ընտանեբար . ինահնհնէ . խնդրէմ , նմանէ խնդրէ . 3 . ռ-

Condisciple, բօլոխնիչը, ար. աշակերտակից. աւտումնակից. խոշոփոլ. տես բնչիկ։

Condition, բօլոխնօյն, նէ. որպիսութիւն. Հանգամանք. բնութիւն. առտիճան. պայման. վիճակ. 2. պայման. *թէութիւն. գործ. 3. ծառայութիւն. Հալ. լաւ. ախլրեմ. *եչիչներ։ 2. բաւ. լորի. բէյման. 3. Խոչընթերութիւն։

A — que, միայն թէ. բայց ասկայն. պայման է միչն ե. դեռալ զի. լաւն. գոռ բաւալ նէ ին։

Sous —, պայմանաւ. լորի նէր։

— sine quâ non, պայման անհրաժեշտ. ին-ճերբերի լուծմ օլան լորի։

De bonne —, ազնուական. մեծապէի. ոչչոգրե։

Conditionné. ée, բօլոխնօնէ, —է. (bien, mal —) որ ունի կամ չունի գպատշաճ Հանգամանաւ, վիճակ աւոր պայմանս. պր որպիսութիւն ինչ է (լաւ կամ յոռի). 2. արբեալ. լոչոր-նի լուղմերով օլան խոխօտ օյոյան. 2. *եբիօլ։

Conditionnel, elle, բօլոխնօնէլ, —է. պայմանական. *թէական. լորինը. ծէլոռ։

Conditionnellement, բօլոխնօնէլմէ, ած. պայմանաւ. լորի նէր։

Conditionner, բօլոխնօնէ, ն. տալ գսեպհական, պայմանշաճ Հանգամանս. լոռոր-նի լուղմերնի նկատմ բօմաբ։

Condoléance, բօլոռէանս, նէ. վշտակցութիւն. աճընմ։

Condor, բօլոռ, ար. պատկառ. ֆիռչան գիշատիչ մեծ քան գամենայն ֆիռչանս. բէռ։

Condouloir (se), նը բօլոռնուռ, յ. վշտակից լինել. աճընմ։

Conducteur, trice, բօլոխնէռնօռ, ռրէս, ար. եւ նէ. վարիչ. առաչնորդ. 2. Հաղորդիչ (ջերմութեան, եղեկտրականի գօրութեան). ֆոնտուռ. բէհդար. պէնիչ. 2. (Հարսրենի) *եբայիլ ենէն։

Conduire, բօլոխ, ն. տանել. ածել. առաչնորդել. ուղեկից, տեսուչ լինել. 2. Հրամայել. վարել. ֆօրնիռրէ. ֆոնտուռնուռ ենէմ։ Նոպէրլէթ ենէմ։ 2. Իռոբ ենէմ։ պ-ոռ օլմէ. լնէլ նէնէ։ [նէ։

— de l'œil, դիտել. ֆեզնէ

Se —, յ. գնալ. կեալ. կեանս վարել. Հրբէնէ ենէմ։ վրընմէ. ինչենէմ։

Conduit, բօլոխ, ար. խողովակ. ջմուղ. բնակ. ասոխօռ։

Conduite, բօլոխնէ, նէ. առաչնորդութիւն. 2. վարչումիւն. տեսչութիւն. Հրամանատարութիւն. 3. գնացք. ընթացք վարուց. 4. ջմուղ. ֆոնտուռ. ինօրնէ-րմէ. 2. Նոպէրլէթ. պ-ոռ-ճերբերի. 3. Հորբէրի. վրընմ. պռվրոնել. 4. ասո խօռ. ասո պէնէ։

Cône, բօն, ար. կոն. կոնոս. բուրգն. 2. պիտակ չռճէդ. Հաբռոնիռ. ոչ-ռհվրէ պէնիմ. 2. լոմ ֆերնէռլէ-ռոնոռվեր ֆընիռլէ։

Confabulateur, բօնֆոպլէ-լոխօռ, ար. չաղակտաս. մեծամասն. լոֆ-ոչ-ռ պէռ-ոլէնէնի։

Confabulation, բօնֆոպլէ-լոխօյ, նէ. խօսակցութիւն. պ-ոռոհոպէռ։

Confabuler, բօնֆոպլէ, ն. զրանիւք անկանել. պռոյ-լէչէռ։

Confecteur, բօնֆեքթէռօռ, ար. գաղանամարտ. գաղանամարտիկ. ճռնվէրլէրլէ ճեռնէպէնէ։

Confection, բօնֆեռխօյ, նէ. կազմուածք. յօրինուած. կառուցուածք. 2. կռապ, խիւս

խուռն. համագունդ, խուռնընթաց քաղմութիւն. 2. ընթացագնացութիւն. գործակցութիւն. 3. մրցութիւն. խաչ. բալադուբք. 2. խորշոմ. 3. խոբըս:

Concret, ète, բօլբ-ուբ, եբ, ած. թանձրացեալ (առուն). 2. թանձրագնաց եւ խտացեալ, ասղմ եւ հոծ (հիւթ). ք-ած այն. 3. բօյսս. պոնձիպս:

Concrétion, բօլբ-ուբ-իօյ, ին. թանձրանալն. մածուկն. ասղմ-ուցիւն. կցուած. 2. մածուած. զանգուած. եղունգն. բ-ուբլանս. ալինիլբ-ուբ. 2. բի-ուբ-ալ. ուբ. բ-ադրուբ:

Concubinage, բօլբ-ալ-նաթ, ար. հարճակալութիւն. նբբ-ուհ-ուբ, բ-ուբ ինբ ինբլինս:

Concubinaire, բօլբ-ալ-ուբ, ար. հարճակալ. հարճատար. նբբ-ուհ-ուբ, բ-ուբ ինբ ինբլինբ:

Concubine, բօլբ-ալ-ուբ, ին. հարճ. օթալբ:

Concupiscence, բօլբ-ուբ-ուն, ին. ցանկութիւն. նբ-ուննչին. ինհվիբ:

Concupiscible, բօլբ-ուբ-ալ, ած. ցանկական. (նբ-ին) հարբ-ուբ:

Concurremment, բօլբ-ուբ-ուն, մ. զմիմեանս եւ միասին. մրցելով. 2. ի միասին. ենբալ ինբ. 2. ալբ-ուբ-ուն. ալբ-ուբ:

Concurrence, բօլբ-ուբ-ուն, ին. մրցութիւն. խնդրակցութիւն. հեմոնինբ-ուբ. ենբալ:

Concurrent, ente, բօլբ-ուն, ալբ, ար. եւ ին. հեւասամա. խնդրակից. նամանձրնդեմ. հեմոնինբ. հեթոն. բ-ուբիպ:

Concussion, բօլբ-ուբ-իօյ, ին. զրկումն. հարսաստհարութիւն. զ-ուբ. ենբ:

Concussionnaire, բօլբ-ուբ-ուբ, ար. հարսաստհարիչ. զրկիչ. զ-ուբ-ուբ. ճայբ:

Condamnable, բօլբ-ուն-ալբ, ած. եպեբինբ. դատապարտուելի. մբբ-ուբ, մահ-ուբ ալբ. ուբ-ուհ-ուբ:

Condamnation, բօլբ-ուն-ուբ, ին. դատապարտութիւն. վճիռ. դատապարտութիւն. մահ-ուբ-ինբ. հ-ած ուբ-ուբ-ինբ:

Condamné, բօլբ-ուն, ար. դատապարտեալ. պարտապար. մահ-ուբ. ուբինբ ինբ-ինբ. հ-ած ուբ-ուբ-ինբ:

Condamner, բօլբ-ուն, ն. դատապարտել. 2. գրովել. հ-ած բինբ. 2. բ-ուբ բինբ. ինբլ-ուն. բ-ալ-ինբ ալբ-ուբ. — une porte, առանձել զդուռն. բ-ուբ-յ ուբինբ ինբ-ուբ:

Condensabilité, բօլբ-ուբ-ինբ, ին. ասղմնականութիւն. ինբ-ուբ-ուբ-ի բ-ուբինբինբ:

Condensable, բօլբ-ուբ-ալբ, ած. ասղմնական. խտանալի. ինբ-ուբ-ուբ-ին ինբ-ուբ. ուբինբ:

Condensateur, բօլբ-ուբ-ուբ, ար. խտացուցիչ (դարձ). ինբ-ուբ ենբ-ուբ-ի ալբ:

Condensation, բօլբ-ուբ-իօյ, ին. խտութիւն. ասղմութիւն. խտացուցանելն. խտանալն. ինբ-ուբ. ինբ-ուբ-ի. ուբինբ:

Condenser, բօլբ-ուբ, ն. ասղմել. խտացուցանել. հոծ եւ մած գործել. ինբ-ուբ ինբ. ուբինբ. ուբ-ալբինբ-ուբ:

Condescendance, բօլբ-ուբ-ուն, ին. նեբուն. զիջումն. բ-ալինբ. ինբ-ուբ:

Condescendant, ante, բօլբ-ուբ-ուն, ալբ, ած. նեբող. քաղցր. կամարար. ինբ-ուբ ենբ-ուն. բինբ ինբ-ինբ:

Condescendre, բօլբ-ուբ-ուբ, ն. զիջանել. նեբել. հաւանել. ինբ-ուբ ինբ. բինբ ինբ-ինբ:

Condigne, բօլբ-ինբ, ած. արժանաւոր. պատշաճ. լրացեալ. ինբ-ուբ:

լիաբերօտ, գոռոզ, ար. եւ էգ. համազակեր. հալածեցուցիչ. ոչնչասիրեցօղ.

Conciliation, գօղինիլեասիօղ, էգ. հաշտութիւն. 2. միաբանութիւն (օրինաց ընդ միմեանս). պատրեզ. 2. (ոհոմ՝) իրաւիճակ.

Concilier, գօղինիլէ, ն. հաշտեցուցանել. միաբանել. 2. առանձ. շահել. առիթել. պատրաստիրճել. 2. նուինել. ոեւոգ նուիրել.

Concis, ise, գօղինի, իզ, ած. կարճառօտ. հակիրճ. գըռաս.

Concision, գօղինիսիօղ, էգ. համառօտութիւն. գըռասլըղ.

Concitoyen, գօղինգոասէն, ար. քաղաքակից. հեմշերի.

Conclave, գօղինլէվ, ար. ժողով ընտրութեան քահանայապետի. 2. ժողովեստղ կարդինալաց. Րիւ գասէ նոցա ելանի իւրեանց ոչ երթայ տեղի. 3. տեղիս իրրի.

Concluaste, ante, գօղինլէասդ, ած. կողբոկոս կարգինալի որ միանայ ընդ նմա ի ժողովատեղի. տեղիս իրրեան ներեն ուրիշներուն գինուին.

Concluant, ante, գօղինլօան, ած. կնքիչ. ցուցիչ. նոպոտիզը. խոզոտ երեան. ներկնիչ.

Conclure, գօղինլօռ, ն. գրաւ առնել. ի գլուխ հանել. 2. կնքել. ցուցանել. բնծայեցուցանել. ժողովել. 3. վճիռ բերել. սահմանել. պնդիցրմե. 2. խրիմոսի, խրիմոսել նրմե. 3. գոռոզ նրմե. հեռոմ նրմե.

Conclusif, ive, գօղինլիւզիֆ, իվ, ած. հաստատիչ. կնքիչ. զօրիչ. ներկնիչ.

Conclusion, գօղինլիւզիօղ, էգ. վախճան. կնիք. բնծայումի. հաստատութիւն. հետեւութիւն. *եզրակացութիւն. ոճ. ներկնիճ. գոռոզ. — , ի. ի կատարածի. գլուխ բանից. ներկնիճի տեսլ.

Conclusions, էգ. պէ. խընդրատածք. խրիմոս. մարըսպոսի.

Concoction, գօղինօռսիօղ, էգ. հայումի. պէսպ. հոգ.

Concombre, գօղինօղոզը, ար. վարունգ. իշխար.

Concomitance, գօղինօմքոմիռ, էգ. ընդհատակցութիւն. գործակցութիւն. գօղինէնէն. գոռոքոգոմ.

Concomitant, ante, գօղինօմիռան, ած. ընդհատակից. գոռոքոգի. գոռոքոգիզ.

Concordance, գօղինօռգոռ, էգ. միաբանութիւն. միակամութիւն. 2. յարմարութիւն բանից. համաձայնութիւն. 3. համաբարբառք. իրրիզքոք. գոռոպոգոմ. 2. նահվ. ոեօղ ահհուկի. 3. տեղոզ իւլահրեն ֆեհրեռնի.

Concordant, գօղինօռոզ, ար. միմեան ձայն (յերաժշտութեան). օրհո ոեռ.

Concordat, գօղինօռռա, ար. գաշնաւորութիւն քահանայապետի ընդ թագաւորի ումեք. Րիւ գօղոնէն պէր տեղ լեն իւր երեսին գնուին գոռոքոգ.

Concorde, գօղինօռռ, էգ. միաբանութիւն. պերէտ. իրրիզքոք.

Concorder, գօղինօռգոռ, ն. միաբանել. համաձայնցուցանել. պէր նրմե. ոոչռոռրմե.

— , չ. միաբանել. համաչռնիլ լինել. ոոչռոռ. իրրիզքոք նրմե.

Concourir, գօղինռռոռ, չ. գործակից. ընդհատակից լինել. 2. խնդրել զնոյն ընդ ումեք. մրգել. եղեւելա առանել. 3. ընդհատակ ի մի կէտ. հանդիպել միմեանց. նոռպոլըմե. ինչիմ՝ էյռներն երեսի. 2. նոռրել նոռրմե. հերհոհ օլմե. նոռրիչոռ գոռոքոգ ոչռրմե. 3. պէր նեռլ ծօգ օլմե. պրիզմե.

Concours, գօղինռռ, ար.

ն. կենդրոնասպրել. ժողովել, ամփոփել ի կենդրոն. ի մի վայր կուտակել. ոչէր ինչ-ինչ ինձ կենդրոնէ. ինչո՞ւ վերնիս ձեր կենդրոնէ:

Concentrique, ինձ-ոչ-ինչ, աձ. կենդրոնակից. հիմնակէտեայ:

Concept, ինձ-կէ, ած. միտք. խորհուրդ. ձիէր. ընէլ:

Conception, ինձ-կէպ-ինձ, նէ. յղութիւն. 2. յղութիւն սրբոյ Կուսին. 3. միտք. խորհուրդ. 4. հասապատութիւն. խմացութիւն. հոիլկնէ. 2. ի՛նչ լաւ՝ հի հոգին ի՛նչ Մերնիս. 3. ձիէր. ներումն. 4. ներումն ի՛նչ հոգին ձիէր:

Concernant, ինձ-կո-ոչ, ած. պատշաճեալ. ի վերայ. ինձ-կնկուածէ. վասին:

Concerner, ինձ-կո-ոչ, ն. պատշաճել. հայիլ ի. ուղիղ, ինձ-կնկուածէ օրմէ:

Concert, ինձ-կո, ած. գաշնակութիւն. միաձայն միաբանութիւն (երգոց). 2. միաձայն բարբառ. 3. արուհ գաշնակութեան. 4. ներսագործուք գաշնակաւորք. 5. միաբանութիւն. հիմո՛ւն ահին. 2. ոչէր ազգական օրօք. 3. ահինէհոհ. 4. ահինէլ ներկնկէր. 5. իրիչքոք:

De —, հատարակաց հաւանութեամբ. իրիչքոքեն:

Concerté, ée, ինձ-կո-գէ, ած. գաշնակաւար. միաբան. 2. անմիաբերմիտաբ. պահանջագարգ. հիմահին. 2. գիշեր. ինձ-կնկուածէ իզգարիչ:

Concerter, ինձ-կո-գէ, ն. գաշնակութեամբ ներսագել. 2. միաբանել. կարգել. ահին ինձ. 2. գիշել. ինձրնիզ ինձ:

Concerto, գ. Concert 1.

Concession, ինձ-կո-ինձ, նէ. չնորհաւճ. չնորհ. հրաման. իշխանութիւն. իհոան. իշն. գիշոնար. ինչէնի:

Concessionnaire, ինձ-կոինէկո, ար. չնորհընկալ. պարգեւառու. հիգա ալան:

Concevable, գ. Compréhensible.

Concevoir, ինձ-ընկալ, ն. յղանալ. 2. հասու լինել. իմանալ. 3. յղանալ միտք. գնել ի մտի. 4. յայտ առնել. կարգել զբանս. հոգիկ օրմէ. 2. անկմէ. 3. ձիէրընկ ինձմէ. հկոյնէառիկ ինէյգա ինձ. 4. ներումէ, պէյան ինձ:

Conche, ինձ, նէ. կերպարանք. զգեստ. 2. երկրորդ աւազան ապի. ինչ-ձիձ. ինչէ. 2. ներ հաւգա:

Conchyliologie, ինձիչնէօչէ, նէ. խեցեբանութիւն. պահ ի-չ ապաձ:

Concierge, ինձ-նէկ, ար. պնապահ. բերդապահ. բանտապահ. ինչ, ինչ պէիճնէ. ընձիաձնէը:

Conciergerie, ինձ-նէկ-ճընչ, նէ. պնապահութիւն. բերդապահութիւն. բանտապահութիւն. 2. բնակութիւն պնապահի, բանտապահի, բերդապահի. 3. բանտ. ինչ, ինչ պէիճնէչէ. ընձիաձնէընէ. 2. ինչ, ընձիաձն, ինչ պէիճնէնէն ինէիաձը. 3. ընձիաձն:

Concile, ինձ-նէչ, ար. սինհոգաս. ժողով եպիսկոպոսաց. 2. վճիռք եւ կանոնք ժողովոյ. պէրձէիճ. ինձ-ինձ-պչէր ինձնէոչ. 2. ինձնէ՛ոչ ամենայն ինձ-ինձնէրնէ:

Conciliable, ինձ-նէչ-պչէ, ած. հաւասն. միաբան. հանգստանաւար. ոչ-ներպչէ. իրիչքոքելը:

Conciliabule, ինձ-նէչ-պչէ-ս, ար. ժողով հերետիկոսաց. 2. չարաժողով. ծոճընընէչ ինձնէոչ. 2. ենէչ-չ ինձնէո:

Conciliant, ante, ինձ-նէչէոչ, ոչ, ած. հաշտեցուցիչ. պարբերիչ:

Conciliateur, trice, ինձ-նէ-

un domestique, տալ գվարձս ծառային յարձակելն զնա. խըփռելութուրքն հնոցըը ձրօրի՝ պ եվ վնրմէ։
Faire, Trouver son —, օգտել. շահել. հնոցըը սոյսուրմէ. ֆոգոմէ։
Faire son —, գնել ի մեռ. յուսալ. վատահ լինել. ֆնփրնիկ ֆօմէ. սոմէ. ձի՝վնոմէ։
Il en a pour son —, ընկալաւ նա զիւր բաժին. փըոֆնինէ ալըը։
Prendre sur son —, առնուլ յիւր վերայ. յանձն առնուլ. պէրա՝հպանիկ ալմէ։
Sur le — de qn., զուակըէ. վատն անձին ուրուք. պէրնինն ի՝պէրնիկ. պէրնինն հաֆըընօա։
Tenir — de, մեծարոյ հաստատել. հայ առնել. 2. — à, ընարհ առնել. ինինօր կինէ. ֆոյոը օլմէ. 2. ինկնէ՝ի՝ կինէ։

Compte-pas, ս. Odomètre.
Compter, ֆօյֆէ. ն. ֆիաւել. 2. հատուցանել. 3. մեծ հաստատել. սոյսմէ. 3. խօսքէ. վերմէ. 3. պէր ընոյ ինըրնիկ ֆօմէ. ինինօր կինէ։
—, ն. վատահ լինել. 2. հաշուել. ի՝վնոմէ. 2. հնոցով կինէ։
— pour, կարծել. հաստատել. զանն կինէ. սոյսմէ։
— (par), նշանաւոր գործել (զաւուրս իւր մեծամեծ յաղթութիւնսըը). (ի՝նընրնիկ) ընօհրնինկ ելըմէ։ [վերմէ։
— de, հաստատ տալ. հնոցով
Compteur, ֆօյֆէօ—, ս. հաստատակար գործիր. հաստատող հնոցով ֆոֆոֆօ. սոյըճը։
Comptoir, ֆօյֆօ—, ս. սեղան հաւատափաճառաց. հաշուատեղան. 2. գրատներ. հաշուատրան. տաւն վաճառանոցական. փիլֆոխոֆօ. 3. ֆոհրիրիոանք. հնոցոյոանք. ընճարկնիոանք։

Compulser, ֆօյնի՝ընէ, ն. յուզել, քննել զգիրս. հաւանել տեղեկութիւնս ի գիւտանաց. փիհոցըը ընօփըմէ. փեֆնիրիրնէ սրոշնըմէ։
Compulsoire, ֆօյնի՝ընէ—, ս. հաւանըն տեղեկութիւնս ի գիւտանաց. 2. հրատարակութեան գրիւան. փեֆնիրիրնէ սրոշնըմ. 2. ֆուփօմը ինօոնիրմէյ ֆմը։
Comput, ֆօյնի՝(ր), ս. տոմարագիտական հաշիւ. հատարժամանակի. ֆոփվէմ հնոցոը։
Computiste, ֆօյնի՝ֆիոր, ս. հատարակար ժամանակաց. ֆը՝՝՝հի՝ոն ֆոփվէմ։
Comtal, ale, ֆօյֆօլ, ած. կոմսի. կոմսական. ֆօնֆնէյ փայէր։
Comte, ֆօյֆ, ս. կոմս. ֆօնֆնէ. ընօֆ. առնմէ պէյէ։
Comté, ֆօյֆէ, ս. կոմսութիւն. իշխանութիւն, երկիր կոմսի. ընօֆլը՝ֆ. ֆօնֆնէ ֆոֆոֆըընէ։
Comtesse, ֆօյֆէս, էֆ. կոմսի կին. կոմսուհի. ֆօնֆնէսս։
Concasser, ֆօյֆս՝ֆ, ն. քանել. մանրել. ֆըշմէ. փեօյմէ։
Concaténation, ֆօյֆօփֆնոֆօյ, էֆ. յիոռուած. կապող։
Concave, ֆօյֆօվ, ած. գագաձեւ. գագաւար. խոր. փեւիրմ ը՝ֆօոր. ֆօվօֆ։
Concavité, ֆօյֆ՝վէփէ, էֆ. գագած. գագաւորութիւն. գագաձեւ կողմն. խորութիւն. ֆօվօ՝ը՝ֆ. ճեվէյնէ։
Concéder, ֆօյ՝ֆփֆ, ն. ի՝ոյլ տալ. ներել. շնորհել. վերմէ. փոյլ օլմէ. ի՝հոնն կինէ։
Concentration, ֆօյոն՝ֆօոֆօյ, էֆ. կենդրոնաւորութիւն. ժողովուիլ ի կենդրոնի. պէր վերւէնը ինօֆ կինէ խոնօր օլմ. հնոմէրւէնը՝ի՝ֆ։
Concentrer, ֆօյոն՝էրֆ,

յուխիւն. խնչամուսխիւն. անչամ. ֆիհմ։

Comprendre, ֆոյխ-անդրջ, ն. բովանդակել. փակել. 2. խմնանալ, հասու լինել. 3. առնել յիշատակ. հաշուել. իւլինք ալմաֆ. իհմնա, իւլինմալ խինվեֆ. 2. անչամաֆ. ֆիհմ խինվեֆ. 3. անմաֆ. ասյմաֆ։

Y compris, ի միասին հաշուելով. պէրմոդէր մոհոռոդ, պախիլ ալարաֆ։

Non compris, ի բաց ձգելով. առանց. բաց ի. մոհռոդ ալմայարաֆ. պոչիա։

Compresse, ֆոյխ-խա, էֆ. բարձ վիրաց, երակաց. խարբ, ֆան պոչը։

Compressibilité, ֆոյխ-խոպիլէրխ, էֆ. ճնշակամուսխիւն ինչպէս ֆոպիլէյխինի։

Compressible, ֆոյխ-խոպիլը, ած. ճնշական. ալբիրչ-պիլէր. ինչպէս ֆոմինի։

Compression, ֆոյխ-խոյ, էֆ. ճնշելն. ճնշուիլն. խպիլը. խպիմ. պռոմա. ալբիմա։

Comprimer, ֆոյխ-նդրջ, ն. ճնշել. ճմլել. կոխել. ալբիմաֆ. խպիմ. պռոմաֆ։

Compromettre, ֆոյխ-ոխդրջ, ն. միաբանուսխիւնով ձգել պդաուսաւանի յընտրուսխիւն այլոց. աւպասաւան, յանձն առնել. 2. դնել ի վտանգի. իհուչ խինվեֆ. 3. ինհլիւֆէյխ ֆօմաֆ խոխօպ պրոֆմաֆ։

Compromis, ֆոյխ-օփ, ած. ձգուլն պդաուսաւան յընտրուսխիւն այլոց. 2. դնելն ի վտանգի։ ընտիսիը պոչֆոպընչն ինխոպիէրնէ պրոֆմա. 3. ինհլիւֆէյխ ֆօմ։

Compromissaire, ֆոյխ-օֆխա, ած. միջնորդ. իրաւարար. ճյանչը. հոֆֆ վխանն։

Comprotecteur, ֆոյխ-օպխէդխօ, ած. պաշտպանակից. ոլորչոփոխ հինայխինի։

Comprovincial, ale, ֆոյխ-օվինֆէոխ, ած. գաւառակից. պէր նահիյխոփն։

Comptabilité, ֆոյդոպիլէրխ, էֆ. համարպաուսուսխիւն. հաշիւք. պաուսախանաուսուսխիւն. հիսոպ վխրմէ ֆէրինի, մաղահմիը. հիսոպ վէրմէ ֆոչոհ-ոխյէրինի։

Comptable, ֆոյդոպլը, ած. համարպաուս. պաուսախանաս. հիսոպ ֆէօինէրմէյէ ֆէճպօր։

Comptant, ֆոյդոն, ած. արծաթեմ պաուսախանական. **Argent —**, նոփ ոփլէ. հաղըր, փէլին ոփլէ։

Payer —, առժամայն հաւատացանել. ալ ասհմի մոֆոպէլէոինի կինվեֆ։

Prendre qch. pour argent —, դիւրաւ հաւատալ. յօժարուսխիւնով ընդունել. ինչ ինաճմաի. չոփոսֆ ֆոպօր կինվեֆ։

Compte, ֆոյդ, ած. համար. հաշիւ. 2. հաշուեգիրք. հիսոպ. 3. հիսոպ փէֆինէրէ։

A —, ի հաշիւ. վճան. ալէլ հիսոպ. մոհռոպէն. ոփօնիօ։

Au bout du —, ի կատարածի. յիսոպ ուրուն. պաճնալն քալ կշռելով. ինձոճ. հաղէլէ փէլմ։

— borgne, անհաւասար, խառնակ հաշիւ. 2. կատարած կամ չատանաւոր հաշիւ. ֆորըշէրէ հիսոպ. 2. ֆալ ֆորչալֆալ հիսոպ։

— rond, բոլորակ հաշիւ. հաշիւ ատանաւոր կամ հարիւրաւոր իրաւով առանց կատարած. ֆալ ֆորչալալ (ծնալ, էէրփէլէ) հիսոպ։

— rendu, պրոյց, պատմուսխիւն, յայտարարուսխիւն իրաց ինչ. էֆոպֆ։

Homme de bon —, այր ամծարոյ, արդարամիտ. էնիպոփլը. հէլալտոֆ ոփմմ։

De — fait, հաշուով. քալ հաշուելով. հիսոպ էլ։

Faire le —, Donner son — à

համաձայնել լինել յապըտատմբութիւն. նենգ պարծել. նիւթել. պիրկչի. ֆեռաք իլին իլիւիֆաք կիւրէք։

Componction, ֆօյֆօյէօյ, էն. պղջուում. ատլանք. փէշմանըֆ. նէֆաֆիլ։

Comportement, ֆօյֆօռքիմի, ա. գնացք. վարք. հարէֆկիլ. վարըմըլ։

Comporter, ֆօյֆօռֆք, ն. նեղուլ. տանել. համրերել. ֆօյ վէրմէք. ֆօլըըրմաֆ. կէօյնէրմէք։

Se —, յ. վարուլ. գնալ. Խօլ ֆռռլմաֆ. վարըմմաֆ։

Composé, ée, ֆօյֆօպէ, ած. խառնած. յօգուածոյ. յօգեալ. 2. յարգարեալ. 3. պարկեշտ. ինչրէնպէնիլ. ֆէրէքէզ. 2. բոզըմըռլը. փէշէն. 3. փռաֆլ. ապլը պռռլլը։

Mot —, յօգուածոյ անուն, բառ. փէլէնֆ՛լի ֆէնհռռլֆ. լա՛ֆլէ ֆէրէքէզ։

Composé, ֆօյֆօպէ, ա. խառնուֆիւն. յօգուած. ինչրէզ։

Composer, ֆօյֆօպէ, ն. խառնել. կազմել. յօգել. 2. մատենագրել. համագրել. յօրինել բանագրութիւնս. 3. չարել, տողել գնչանագրոշմս. ինչրէզ կիւրէք. ֆռռլըըրմաֆ. 2. ինէլէֆ, ինաէնֆ կիւրէք. 3. ինօղռանէֆ ռռլը փէշմէք. ինչրի՛ֆլի հռռբռռֆ կիւրէք։

—, ն. իրաւախօսիլ լինել. հաչտել. միաբանել. 2. խօսիլ ի հաչտութիւն. դաշինս կռել վասն անձնատուր լինելոյ. ռռլըմաֆ. ռռյմաֆ. 2. պարըզ կիւրէք. ինռլէմ օլմաֆ։

Se —, յ. գգաստանալ. ուղղել զգնացս իւր. զանձն պարկեշտ առնել. փէնէփէյէ փէռշէք. փէռէլ, էռֆըզըֆըլը ֆռռրմաֆ։

Composeur, ֆօյֆօպէօռ, ա. յօրինիչ. յարդարիչ (երգոց, յանգաց). ֆէռռռնռֆ։

Compositeur, ֆօյֆօպէֆէռ, ա. նաւագայարդար. յօրինիչ երգոց երաժշտականաց. 2. շարիչ նշանագրոշմից. գրաշար. մռռէֆճի. Եվէյի ֆօյռռ. 2. Խօզը փէշէռ. ֆէրքինի՛ֆլի հռռբռռֆ։

Amiable —, համազգակեր. իրաւարար. ռռզլուլըըրը. ռռլհ Եռֆիճի։

Composition, ֆօյֆօպէօյ, էն. կազմած մատենից. արար. 2. կազմուած. յօրինուած. խառնուած. յօգուած. *բազդատութիւն. 3. մատենագրութիւն. համագրութիւն. բանագրութիւն. յօրինուած բանից. 4. դաշինք անձնատուր լինելոյ. հաչտութիւն. իրաւախոհն լինել. 5. շարք նշանագրոշմս. 6. յարդարք նուագաց. պինռ՛լ ճիռռ. 2. ինէրէֆ. Խօֆռռ. փէշէզ. ռռճռռն. 3. ինչռ. ինէնէֆ. 4. վէրռ. ինէռէմ. պռռըըռռ. ռռզլուզռռ. 5. Խռռըըռռը փէշէզ. ինէրի՛ֆլի հռռբռռֆ. 6. ռռճռռմ ֆօռռ։

Homme de —, այր քաղցր, հեզ, մարդասէր. հռռչէմ, լինէֆ ռռռռմ։

Compositeur, ֆօյֆօպէֆէռ, ա. գրընկալ. գործի անկիւնաւոր յորում նշանագրոշմն չա՛ին. Խռռը փէշէճինէն ալռռը. հռռբռռֆֆէճէչէր։

Compote, ֆօյֆօֆ, էն. սինձ. բանդակ. շաքարաւազիրգք. բէչէլ. ֆէրքէզ։

Compotier, ֆօյֆօֆչի, ա. մատարկի, սկաւառակ բանդակի. բէչէլ, ֆէրքէզ Խռռլռռը։

Compréhensible, ֆօյֆռռէռռլը, ած. իմանալի. հասանելի. լսելանելի. բռվանդակելի. ռռլըըլըըր. ֆէհմ օլռռնռռբ։

Compréhension, ֆօյֆռռէռռյ, էն. հասուածք. իմա-

ակնկալութիւն. ակնածութիւն. ակնածանք:

Complaisamment, ածական մակբայ, ակնածութեամբ. ակնածելով:

Complaisance, ածական գոյական, իգ. համաձայնութիւն. կամակատարութիւն. հաճութիւն. 2. անձնահաճութիւն. 3. քաղցրութիւն. հաճոյք. խնդութիւն. կերակուր. խոնջեցուցանող բան. ակնածութիւն. պատկառանք. ակնածանք:

Complaisant, ante, ածական, անք, ած. հաճոյակատար. կամակատար. ներողամիտ. քաղցրաբարոյ. 2. մարդահաճոյ. լիզնիճ. խոնջեցուցանող. ակնածելի. 3. խօսակցութեան ակնածելի:

Complant, գոյական, ար. տնկատունկ. պտղատատունկ. փիտրանոց. ակնկալութիւն:

Complanter, ածական, նել. տնկել պտղատու, պտղեա. տունկ, հիւթափար տալով փիտրել:

Complément, գոյական, ար. լրումն. լրացուցիչ. ընդհանրական. ընդհանրացուցիչ. ընդհանրացում:

Complémentaires, ածական, ած. **Jours —**, յաւելեալ, աւելցաց աւուրք. երեսփոխան աւուրք:

Complet, ète, ածական, եր, ած. լի բովանդակ. ամբողջ. անթերի. կատարեալ. պիտանի. ընդունելի. ընդհանուր:

—, ար. լրումն. լի բովանդակութեամբ. ընդհանրապէս. համարեա:

Complétement, ածական մակբայ, ի. լիուլի. ամբողջ բովանդակ. ամենեւին. ընդհանրապէս. ընդհանուր. պիտանապէս:

Compléter, ածական, նել. լնուլ. բովանդակել. կատարեալ դարձնել. պիտանացնել. ընդհանրացնել:

Complexe, ածական, ած. խառնեալ. բազմախառն. յօդուածոյ. հակաբան. փոխադրեալ:

Complexion, ածական գոյական, նի. խառնուածք. բնութիւն. դիպուած. պատահար:

Complexionné, ée, ածական, ած. կազմեալ (լաւ կամ յոռի) խառնուածով. դիպուածեալ:

Complication, ածական գոյական, ոյ. խառնուրդ. կոյտ. 2. միանուագ. խառնակութիւն. փոփոխ. իրարանց. 3. աղաղակ. պատերազմ:

Complice, ածական, ած. հաղորդ, գործակից չարեաց. հետաւոր:

Complicité, ածական գոյական, նի. գործակցութիւն, միաբանութիւն ի չարիս. հետաւորութիւն:

Complies, ածական, նի. յատ. հանգստեան ժամ ղաւթնացոց. լռիկն փիլոտքնէն ասեն պատարագէն առաջ:

Compliment, ածական, ար. պլշոյն. մեծարանք. պաշտօնական. քնծայութիւն պատուոյ. սիրտ. իղձք. ընդդիմ. ընդդիմի:

Complimenter, ածական, նել. մեծարանս առնել. շուք դնել. պլշոյն տալ. վարել մեծաւ մեծարանօք. սիրտ վիրաւորել. ընդդիմի երթալ:

Complimenteur, euse, ածական, եր, ած, ար. եւ իգ. կարի մեծ մեծարիչ. պատրաստապիր. ընչեղ ընդունելի եղող:

Complique, ée, ածական, ած. միանուագեալ. բազմամասն. խառն. շփոթ. իրարանցեալ. իւր իւր. փոխադրեալ:

Compliquer, ածական, նել. բազում միասնութս ի միասին յօդել. միանել. հիւսել. խառնել. պատրաստել. իրարանցեալ, փոխադրեալ եղող:

Complot, ածական, ար. դաւադրութիւն. գաղտնի միաբանութիւն. ինչ ակօղ պիրանի. ձեռագործ հանդերձ:

Comploter, ածական, նել.

պղպջլ. փիփիսի ըլլա, նըւրէըլլ վըրձնուն։

Compasser, ֆօյֆասէ, ն. չափել կարկինաւ. 2. քաղ հշամել. յարդարել. ֆիւլֆասըլ-լամէ. 2. խյի ինարկամէ. աբրաւ ֆօմէ. նըւրէըլլամէ։

Compassion, ֆօյֆասիօյ, էֆ. վշասակցութիւն. խանգաղատասութիւն. աճըմա. նէֆֆօսի։

Compatibilité, ֆօյֆասիպիլիֆէ, էֆ. յանկութիւն. միասնութիւն. իմինէլաճ. պէրլէֆ։

Compatible, ֆօյֆասիպիլ, աճ. միասնան. յանկ. համաձայն. պատշաճ. սայլաւ. իմինէլաճը ռնահին։

Compatir, ֆօյֆասիր, ն. վշասակից լինել. ատդահասել. նէրել. 2. միասնանել. յանկ լինել. աճըմէ. ռնըհոռի ֆինէ. ֆէօղ ֆափամէ. 2. սայամէ. իմինէլաճ ֆինէ։

Compatissant, ante, ֆօյֆասիսան, այ, աճ. գիաճ. ատդահասանաց. ռնըհոռինէն. ռնահոռի-լէ. ռնահէֆֆէլ։

Compatriote, ֆօյֆասիրիօթ, ապ. հայրենակից. գաւառակից. հերէնհըթ. հերէլինան։

Compendium, ֆօյֆէնտիօմ, ապ. համառօտութիւն. ինմալ։

Compensation, ֆօյֆանսասիօյ, էֆ. փոխատրինութիւն. գարձ փոխատրինի. հատուցանուն. պէսէլ. ռնահվալ. ռնահվալինէ։

Compenser, ֆօյֆանսէ, ն. առնել գարձանաճա փոխատրինի. փոխատրինել. հատուցանել. պէսէլինի ֆինէ։

Compérage, ֆօյֆէրաժ, ապ. կնքահայրութիւն. ատդըճլըֆ։

Compère, ֆօյֆէր, ապ. կնքահայր. 2. անունհայր. 3. չափանիւթ. ատդըճ. 2. վէֆինէլ օլան չըճատդան ֆէրէրէ. 3. ֆինինէ։

Compétemment, ֆօյֆէդամանի, ռ. լաւ պատշաճի. ճայըշըճա։

Compétence, ֆօյֆէդանս, էֆ. իրաւունք, իշխանութիւն դատաւորի. ձեռական իշխանութիւն. 3. սահման գիտելեաց. խնդրակցութիւն. հինարմա ի ատդա իմինհեֆէը. 2. խորհուրդ. էի ֆէլէ պէր չէյ իմինէֆէ. հեֆամհըլըֆ։

Cela n'est pas de votre —, աս այս չէ՛ք բաւական. ֆատըր պէյլէրինէչ. պատ եըմինէչ-պէն ինըլմէչ։

Compétent, ente, ֆօյֆէդան, անդ, աճ. պատշաճ. բաւական. 2. օրինաւոր. անհաւ. իէրինէր. ճայըշ. 2. չէրլի։

Compéter, ֆօյֆէդէ, ն. պատշաճել. անկ լինել. համաձայնել. ճայըշ օլմէ. պէ-լէֆֆ։

Compétiteur, ֆօյֆէդիդէօր, ապ. նախանձընդդէմ. մրցօղ. ատդա. խնդրակից. խաըրձ եօքն. բաֆիկ. հերհանէկ։

Compilateur, ֆօյֆիլաթէօր, ապ. ժողովող. հաւաքիչ. պրքաչաւածդայ առնէ ի գրոց. ռնահլաֆէլլի։

Compilation, ֆօյֆիլասիօյ, էֆ. ժողովածդայ ինչ. քաղուածդայ. լաֆան. ճէմաա։

Compiler, ֆօյֆիլէ, ն. առնել քաղուածդայս ի գրոց. հաւաքել. պուֆլաշըրըն ինքնէլէֆինէֆէն ճէր իմինհեֆ. ինքնէֆֆէլլի իմինհեֆ։

Complaignant, ante, ֆօյֆլէնիան, այ, աճ. գատաիսաղ. չէֆվաճը։

Complainte, ֆօյֆլէյնթ, էֆ ամբաստանութիւն. տըրաուանչ. 2. մրմնջանչ տրտմիւկան. չէֆվա. 3. ժողհէտհիչ նոպդէ։ [ֆինըն։

Complaintes, էֆ. յտ. տղբը.

Complaire, ֆօյֆլէր, ն. հաճել. գիչանել. համանել. 2. հաճել. բերկրել. խոհըր խոփմէ. բոպէ օլմէ. 2. խօշլանմէ։

Se —, յ. հաճել ընդ. անձին. յօրանալ. պանճալ. փէնոփէյէ

պատմել. 3. կենակից լինել. յարձակել աո. հիւսիսափայլ կրնալ. վնասել. 3. պնդակիցն ի պատերազմի. խառնել վնասել. 3. գծագրել. ձևակերպել. օրէնք։ [փար օրէնք։

—, ը. հաղորդ լինել. հիւսիսափայլ

Commutatif, ive, գործադրական, ի, ական. փոխանակական (արդարութիւն). փոխադարձական. ընդհանուր կարիք. պարտք։

Commutation, գործադրութիւն, ից. փոխհատուցումն. ամենատուական (պատժոյ). փոխանցումն. ընկերական կրնալ։

Compacte, գործափոր, ած. հաճ. անդամ. խիտ. ոսկր. գիր. վնասակար. անդամ։

Compagne, գործակից, ից. ընկեր. 2. ամուսին. գործնական. ուրիշատուր. բարեկամ. 3. կին. պարկեշտ։

Compagnie, գործակից, ից. ընկերատիրութիւն. ամբոխ. 2. ընկերատիրութիւն. զուտպատիրութիւն. 3. ժողով. խումբ. 4. դատաստական պատգամ. 5. ուխտ. միաբանութիւն. 6. հոյլ. երամ. երամանակ։ խորհրդական. ոճիրներ. 2. ընկերական. օրինակից. 3. ներքին. պարկեշտ. խղճիմ. 4. ասոնք պիտանիներ. 5. բնահոգան ներչնչական. 6. անբիծ. փիծակ։

Compagnon, գործակից, ոջ. ընկեր. 2. աստաղ. պարծանակից. 3. մատրակ. գինուորական. 4. այր գուարթ. ընկեր աւրհասական. արհեստական. 2. պէս անհատներ գործակից. 3. ճշմարիտ. 4. նիշանակը ապահ. ճիտահղիանիս արհեստական։

Compagnonnage, գործակցութիւն, ից. աստաղութիւն յարուցանող. ժամանակ աստաղութեան. գործակցէ հանգիստ. վարձք։

Comparable, գործակցելի, ած. համեմատելի. հանգոյն. գուգական. պիտանաբար. պիտանի։

Comparaison, գործակցութիւն, ից. համեմատութիւն. նմանութիւն. պիտանութիւն. ընծայ։

En —, Par —, } համեմատաբար. աո. պատճառ. խանգարած։

Comparaître, գործակցիլ, ը. երեւնալ յատնիլ. մատնանշել յատուած. ընդհանուր ընծայել։

Comparant, ante, գործակից, ից, ած. որ երեւնի յատնիլ. ընդհանուր ընծայ։

Comparatif, ive, գործակցական, ի, ական. համեմատական (անուն). * բացատրական. (ի՛մի) ընդհանուր։

Comparativement, գործակցականի, ին. համեմատութեամբ. պիտանաբար. պիտանի։

Comparer, գործակից, ն. համեմատել. հաւասարել. նմանեցնել. բարեկամանալ. պիտանի։

Comparoir, գործակցատեղի, ը. երեւնալ յատնիլ. ընդհանուր ընծայել։

Compartiment, գործակցիմ, ոյ. բաշխուածք ի խորշս խորշս. միաչափ բաժանուածք. 2. խորշ. բաժանուածք. խանդ խանդ պիտանի. ոճիրներ ընդհանուր կրնալ. 2. խանդ։

Compartir, գործակցել, ն. բաշխել ի խորշս խորշս. բաժանել միաչափ. ընդհանուր կրնալ։

Compartiteur, գործակցող, ոյ. բաժանիչ կարծեաց. պիտանի գործողը էից պիտանի։

Comparution, գործակցութիւն, ից. յանդիմանեալ լինելն ատենի. ընդհանուր ընծայ։

Compas, գործակից, ոյ. կարկին. կարտակն. 2. կարտակն ծովու. կոպճաքարայց. ընդհանուր. 3. գործակցող։

Compassé, ée, գործակից, ած. կշռեալ. կանոնեալ.

նուագելցուցանել. փչելի ընդհարված. ընդհատ՛ուն ընկերակցութիւն։

Commun, une, ընդհանուր, ընդ, ած. հասարակ. հասարակական. հասարակաց. համայնական. համայնավարական. 2. դիւրագին. գոյգն. լակ. խառն. գռեհկաբար. 3. սովորական. օրինաբար. ընդհատ. 2. սահուն. պայազը. ընդդէմ. 3. սրընթաց։

Sens —, հասարակաց միտք. ազգային կարծիք. ամենուն ընկալութիւն։

Lieux communs, ազգուրք. հասարակաց տեղիք (ճարտասանական). 2. հետեւական, սովորական, գոյգն խմաստք. հեղինակ՛ուն տեսիլ. 3. պայազը անօգնեբար. ընդհատ ընդդիմանալ։

Le commun, ժողովուրդ. ընկերակցութիւն կամ միաբանութիւն մարդկան. 2. մեծ մասն (մարդկան). 3. ծառայք. ճիշդ. ընդհատ. 2. (քառանկիւնը) ընդհան. 3. ընդհանրապէս ընդդէմը։

En —, ի միասին. ընդհակառակ. ընդհատ. ընդհանուր. սրընթաց. սրընդդէմ։

Communal, ale, ընդհանուր, ած. հասարակութեան. հասարակական. ընդհատ. ընդհանրական. ընդհանրապէս։

Communaux, ընդհանուր, արտ. յատ. սրտաց հասարակաց. ամենայն օրինաւոր։

Communauté, ընդհանրապէս, էն. հասարակութիւն. գործ. միաբանութիւն. 2. ժողովուրդ. բնակիչք. 3. գաւառ, կամ սրտաւոտապետաց. 4. հասարակաց վայելք, ինչք, կեանք. ընդհատ. 2. ընդհատ. 3. ընդդէմ. ընդհանուր ընդհատը. 4. մանր սրընթաց գործարանք։

Commune, ընդհանուր, էն. հասարակութիւն. ժողովուրդ. քաղաքացիք. բնակիչք կողմանց կողմանց. ընդհատ. ընդհատ. ընդհանրապէս։

Communes, էն. յատ. չինականք. պետական ժողովուրդ. 2. սրկոյ, ինչք հասարակաց. 3. սրտաւ հասարակաց. ընդհատ ընդհանուր. 2. ընդհատ. 3. ամենայն օրինաւորք։

Communement, ընդհանրական, ած. առ հասարակ. 2. ըստ սովորութեան. ըստ կարծեաց հասարակաց. սովորաբար. 2. սրընթաց։

Communiant, ante, ընդհանուր, անք, ած. հաղորդական. որ առնու կհաղորդութիւն. սրտ՛է բերպրանքն ընդհատ օրան։

Communicable, ընդհանրապարագ, ած. հաղորդելի. հաղորդական. պարագաներ ընդհատ. սրընթաց։

Communicatif, ive, ընդհանրապէս, իվ, ած. հաղորդական. տարածական. հաղորդիչ. սրընթաց սահիլ. սրընդհատ ընդհանրեցեր։

Communication, ընդհանուր, էն. հաղորդութիւն. ճանապարհ հաղորդութեան. 2. կցորդութիւն. ընդհանութիւն. 3. գուզութիւն. 4. տեղեկութիւն. հաղորդութիւն ուսուցական. ընդհատ. սրընթաց. 2. ընդհանրական. ընդհանուր. 3. օրինաբար. 4. ընդհատ. սրընդդէմ։

Communier, ընդհանուր, ն. հաղորդել օրինաց կամ ի խորհուրդն պահութեան. ընդհանրապէս։

—, ն. մասնակարարել պետութեան արքութեան. ընդհանրապէս։

Communion, ընդհանուր, էն. տուրք հաղորդութիւն. մարմին Տեառն. օրէնք. 2. հաղորդութիւն. կցորդութիւն. ժողով հաւատացելոց. ընդհանրապէս. 2. ընդհատ. ընդհանուր։

Communiquer, ընդհանրել, ն. հաղորդել. հաղորդ առնել. 2. ազդ, տեղեակ առնել.

առնել. ապաստարկել. գնել իւր փոխանորդ. 3. գնել ի վաճառիչն. 4. կարգել. կացուցանել. տալ ի ձեռս. հաւատալ. 5. արկանել ընդ մեծատանս. 6. մանել (չուան) (լծոնահ) էլևնոփ. 2. ընծայել. ընծայ ներփ. ընծայեալ. վճռել գործս. 3. ներհնչեալ ոչխարս. ունել չոչ ներոցն գործս. 5. ոչխարներոն փոխել ընծայս. 6. (է) ներփ։

Comminatoire, գոհնապատ, ած. ապառնական. ապառնական. ներչելից։

Commis, գոփ, ած. օգնական. ստաւար. գործ (առ վաճառականի ուսմբ). 2. ապաստան. 3. տեղապահ. գործակալ. ներողքը. ներողքը. 2. ողջոյն. 3. գնապաղատ. ծախքերը։

Commise, գոփչ, էն. առնուլն յետս կամ իրաւունք առնլոյ յետս պատուս վասն յանցանաց ստատուածոյ. ոճրագործի ի ներքոյ ձեռն։

Commisération, գոփչելոթիւն, էն. վշտակցութիւն. գթութիւն. ափսոս. ընչգոյն։

Commissaire, գոփոր, ած. գործակալ. վերակացու. տեղապահ. ատենկան. գնապաղատ. գնելիք. ծոպ. գործ. ապա ոչխար։

Commission, գոփոթիւն, էն. հրամանն. յանձնարարութիւն. ապաստամանարութիւն. 2. իշխանութիւն. պատգամ. հրովարտակ. 3. յանձնառութիւն. գործ (ծախից). 4. գործակալութիւն. ժողով յանձնարարական. 5. վարձք յանձնառուն. ներհնգրչեին. ոչխարք. ընծայ. ընծայ. գնապաղատ. 2. հնարք. ներման. 3. (լծոնահ) ներնիներոց. 4. ներհնգրան ներքին. 5. գոփոթիւնոյ հագիք։

Commissionnaire, գոփոթիւնոր, ած. յանձնառու. գործակալ. 2. բանտնական. բանտ. ապաստան. 2. ներ ընչգոյն. ներհնգրան։

Commissionner, գոփոթիւնել, ն. ապաստարկել, յանձն առնել ինչ. գործակալ կացուցանել. ընծայել. ընծայ ներփ։

Committimus, գոփգրթիւս, ած. Lettres de —, հրամանն կամ շնորհք երկանելոյ առաջի արքունական ատենի. փչվո՛նէ հիւծոյոնէ ընդհատ պերսոն։

Commodat, գոմոտ, ած. փոխ (առանց վաշխի). (ֆոյըզըզ) ներփոնճ։

Commode, գոմոտ, ած. գիւրին. դիպող. դիւր. հեշտ. բարեկեաց. 2. նեղտող. նեղտողական յոյժ. 3. բարեբաղդ. քաղցր. 4. ճոպան. ձեղկ. գօլաց. հնոնատիպ. ատյզատն. գահոյն. հաւզատիր. 2. ճեռ ժողովրդ. հար ընչոյ կերօղ գոյական. 3. լոյնի. ներնի. 4. կեվնեռ։

—, էն. հեշտ դարման. գարմանատար պատհարան նեղրքին հանդերձից. գոմոտ. ընծայ ներ գօյանոփ ընդհատ ատնորէ։

Commodément, գոմոտեմն, ած. հեշտաբար. դիւրաբ. հանդստաբար. բահանեոփ. հաւզոր ներ։

Commodité, գոմոտիտե, էն. հանդիստ. դիւր. հեշտ. անձնդիւրութիւն. բարեկեցութիւն. 2. դիպող ժամ. պարապ. բահանի. գօլայնէ. բահանիրէ. հաւզատ. 2. ֆաբոսի։ [ներհնչ։

Commodités, էն. յտ. ճեմիչ.

Commotion, գոմոթիւն, էն. շարժուածն. աստանութիւն. աստանուածն. 2. յոյզք մտաց. ատնայոմ. ատրոզնայոմ. 2. ընդհրնոմ։

Commuable, գոփատնելի, ած. փոփոխելի. յաշտպտ. գնելիներ. գարարելի։

Commuer, գոփոր, ն. փոփոխել. ատնգնել (պատիժն).

ձև. սրտակիտուռ. քանդի. ինչ. 2. հետևեան. նաւել. 3. առնել. ինչոյ. հետեան. 4. նա՛ւել. նիւ՛ եբարար. 5. նիւթանան ել. 6. ընդա. ընե՛նել։

Comme cela, այսպես եւ այնպես. չափ իմն. ընդայնպէս. եհ ելիւնք։

Commémoratif, ive, բո՛ռոտիչ, իվ, ագ. յուշարար. ընդել եւթիւնք։

Commémoration, բոռոտիւն, եան. յիշատակ. յիշատակ. անուն. ընդել։

Commençant, ante, բոմեան, անք, ագ. սկսօղ. նորընծայ. եկեղեցական. ի-պիեսպոս։

Commencement, բոմենումն, ար. սկիզբն. պատճառ։

Commencer, բոմենել, ն. ե. սկիզբն առնել. սկսանել. պատճառել։

Commendataire, բոմենդատո՛, ագ. հրամանատէր ի վերայ հասից տրտայարանի իրիք. ընծայեն հի-ենոմդատը։

Commende, բոմենդ, եան. հրամանատիրական հասց. հրամանատիրատումն. հի-ենոմդատէն ընծայեն. ընծայեն հի-ենոմդատուելը։

Commensal, բոմենսալ, ար. տերդանակից. հեռոն-ենք։

Commensurabilité, բոմեն-սե՛-ռապիւթիւն, եան. հատաչափականութիւն. ընե-ենիւնեն եօլնե-ւին ընենառապո՛։

Commensurable, բոմեն-սե՛ռապիլ, ագ. հատաչափական (գոր օրինակ 6 եւ 8՝ ի ձեռն 2 թուոյ). ընե-ենիւնեն եօլնե-ւն. բո՛ռ բո՛ռ-ը՛ռ պրոբլոպան պեօլնե-նեն։

Comment, բոմեն, ած. գիարդ. 2. վասն ե՛ր. նա՛ռել. նի՛ն. 2. նի՛նչ։

Commentaire, բոմենդե՛, ար. մեկնութիւն. 2. թուր մեկնութիւն. տառ. նչերհ. 2. եոյրի տառ։

Commentaires, ար. յտ. յիչատակարանք. եռեր. վռեոյն բոյդլերէ։

Commentateur, բոմենդապո՛, ար. մեկնիչ. տառվերծիչ։

Commenter, բոմենդել, ն. մեկնել. պարզել. 2. կատարկտրել. աղաւաղել. տառ վերծել. 2. ֆեռնա, եոյրի տառ վերծել։

Commer, բոմ, ն. հաճելացուցանել. նամանեցուցանել. պեռնչերնեն եմնեռ. ընելուհ եմնեռ։

Commérage, բոմե՛ռաժ, ար. անուսի բանք. պնհոռ-ոք պեօչերէ։

Commerçable, բոմե՛ռսապլ, ագ. վաճառելի. գնելի. ապրելեր. ապրեն ալերեր։

Commerçant, ante, բոմե՛ռսան, անք, ագ. վաճառաշահ (քաղաք). ալեր վերելի եե-բե՛ռ։ [չերեհան։

—, ար. վաճառականան. պո-

Commerce, բոմե՛ռս, ար. վաճառականութիւն. վաճառաշահ. տուրուառ. 2. վաճառականք. 3. բարեկամութիւն. տուրուառ. հաղորդութիւն. ալեր վերել. պե-ղնբերնեն. պոչերլեռնելբե. 2. պոչերլեռնելր. 3. բոնե՛ռմ. ալեբե. մռասեկե. ալեցնվերել. ե-բեն. ե-բոռ-ալերմ։

Commercer, բոմե՛ռսե, ն. վաճառաշահ լինել. ալեր վերել. պոչերլեռնելբե եմնեռ։

Commercial, ale, բոմե՛ռսոկալ, ագ. վաճառականութիւն (կանոնք). ընեմուրեն պոչեր։

Commère, բոմե՛ռ, եան. կնքամայր. 2. սանամայր. 3. կին շաղփաղփ, հետաքրքիր. սաղարճ բառիչ. ենեռոմոր. 2. վոքինչ օլոն ըռճառելան անառը. 3. ենվերել բառը։

Commettant, բոմեթան, ար. յանձնարար. հրամայող. առաքիչ. ալերվերել երեն. վերվերել։

Commettre, բոմեթռ, ն. պարծել (մեղս). 2. յանձնե

ֆամասլ գուտկատա. ֆըլըբ-
լորը ըալմֆոֆ։

Combustible, ֆօղոֆ-ոֆ-
ոլը, ած. սպրելի. խառնար։

Combustion, ֆօղոֆ-ոֆօղ,
ի֊ֆ. սպրումն. 2. սղմռուկ.
խոֆմա. 2. ֆորըլըֆիլըֆ։

Comédie, ֆօմֆոֆ, ի֊ֆ.
կատակերգուֆիւն. Ձաղու-
ֆիւն. 2. ֆիասար. 3. կեղ-
ծաւորուֆիւն. ֆօմֆոֆա.
ֆոֆլիֆ օյօնա. 2. ֆիֆոֆր.
3. ֆիլիֆօվ։

Comédien, enne, ֆօմֆոֆիֆ,
ֆն, ար. եւ ի֊ֆ. կատակեր-
գու. գուասան. վարձակ. 2.
կեղծաւոր. ֆոֆլիֆոճի. 2. ի֊ֆ
ի֊ալիօ։

Comestible, ֆօմֆոֆողոլը,
ած. ուտելի. խնդիր։

—, ար. ուտուստ. ինչիցիֆ.
նաֆոֆա. ֆեֆոֆաալմֆ։

Comète, ֆօմֆոֆ, ի֊ֆ. ատող
պիասար-ֆա֊յրա֊ֆլա֊իբայրը։

Comices, ֆօֆա, ար. յի֊
ժողով, խորհրդարան ուսմի
ատաւֆին Հռոմայեցւոց. ֆոֆի
ֆօմալըմրը ֆեֆմաֆ ֆեֆլիֆ։

Comique, ֆօֆիֆ, ած. կա-
տակերգական. պուասանական. կա-
տակերգական. 2. ծաղրա-
լից. ծաղրու. ֆոֆլիֆոֆ, ֆօ-
ֆեֆոյա ֆենուոպ. 2. ֆոա-
հոֆ. ի֊ալիֆիֆ։

—, ար. ած կատակերգական.
կատակերգուֆիւն. 2. կա-
տակերգ. ֆօմֆոֆա֊ա֊ալա.
ֆոֆոալիֆոլիֆ. 2. ֆա֊ֆոալ-
իֆոֆ. ֆոֆլիֆոճի։

Comiquement, ֆօֆիֆըմֆ,
մ. զօրէն կատակերգուաց.
կատակերգուֆիւնամբ. ֆօմֆ-
ոֆա ֆոյզը իլ։

Comite, ֆօֆիֆ, ար. ա-
տիկան պատերազմիկնուաց.
ֆի֊յֆիֆոֆիլիլըֆն նոզըրը։

Comité, ֆօֆիֆ, ար. մաս-
նաժողով. 2. փոքրիկ, ընտա-
նեկան ընկերուֆիւն. ֆեֆլի֊ոֆ
խաա. 2. ֆի֊ալիֆ ըիյֆօֆ։

Comma, ֆօմա, ար. կրկին
կէտ (յիերոգլիփեան լեզուս).
ըինֆն նօֆոա։

Commandant, ֆօմանֆ,
ար. հրամանատար. պետ.
ոէյֆար. ֆա֊հոֆըզ։

Commande, ֆօմանֆ, ի֊ֆ.
պարծ ապագարկալ. արօշուն.
յանձնարարուֆիւն. ալմար-
լամ իլ. ալմարլամա. ալֆոյըզ։
Maladie de —, պատճառեալ
եւ կերպարանաւար հիւան-
դուֆիւն. ֆի֊ալիմ, խոֆմա
խաոնիլիֆ։

Commandement, ֆօմանֆը-
մանֆ, ար. հրամանն. պատուի-
րանն. 2. հրամանատարու-
ֆիւն. ֆմր. ընկանգհ. 2. հի֊
ֆի֊մֆօրըզըֆ։

Commander, ֆօմանֆ, ն.
հրամայել. պատուիրել. 2.
տիրել ի վերայ. իշխել. վա-
րել. լինել հրամանատար.
3. ապագարկել. յանձն ատ-
նել. 4. հայել (լերանց) ի
վերատուս ի վերայ (քաղաքի).
տիրել ի վերայ. բարձրագոյն
լինել քան զ(քաղաքն). ֆմր,
ընկանգհ ֆնիֆ. 2. հի֊ֆմ ֆնի֊
ֆ. հի֊ֆի֊մֆօր, պոչ ալ-
մոֆ. 3. ալմարլամոֆ. 4.
ի֊ոնիի֊նէ պոֆմոֆ։

Commanderie, ֆօմանֆըֆ,
ի֊ֆ. հաս. ատճիկ տարեւոր
տապետական կարգաց. ոի֊
ֆոհիլիր ըի֊ոֆիլիֆ։

Commandeur, ֆօմանֆօա,
ար. տապետ ատճկակիր. 2.
հրամանատար նաւատորմիղի.
ֆօլֆֆիլի ոիֆոհ. 2. փոնա֊
մա հի֊ֆի֊մֆօրը։

Commandite, ֆօմանֆիֆ, ի֊ֆ.
ընկերուֆիւն վաճառականա-
նաց յորում կէաք վաստակին
եւ կէաք ատանց աշխատու-
ֆիւնն տան զգլուխ արծա-
ֆին. մ֊ալըֆոպ ֆուրիէիլիր
օրֆոֆլըֆ։

Comme, ֆօմ, մ. որպէս.
իբրեւ. 2. զոր օրինակ. 3.
գրեթէ. պոպ իմն. 4. պիտի.
իբրեւ զի. 5. յորժամ. 6.

Colophane, ֆօլօֆան, էն. բեւեհնի խիժ. բեւէնա. լամ ածըէլը։

Coloquinte, ֆօլօքընթ, էն. գառնիձ վարունգ. ազօնճիղ ֆռութօսը։

Colorer, ֆօլօռէ, ն. գունաւորել. յեղմին երմին ներանգս շրջել. տալ խայծել. 2. գունաւորել. բարեբել. պոյալամաք. բիւռ վէրմէ. բեռնէ ափ էրմէ. 2. պէր ուվէյէ ածըրնի հափէրէ վէրմէ. էյի կէօրնէրմէ. էյի բիւռ վէրմէ։

Colorier, ֆօլօռէ, ն. գունաւորել. գունաւորել. (ակսպէս գունավ) երանգել. պոյալամաք. (ինովէրէ) ֆնաւոփ բիւռ վէրմէ, սարմէ. նկել էրմէ։

Coloris, ֆօլօռ, սր. երփնանկերկ. երանգք. խառնուած, նկար երանգաց ի պատկերս. 2. գոյն, տեսիլ երեսաց. բեռ բէրէնգի, նափշը. 3. պէռնգ. էրէզ բեռնկի։

Coloriste, ֆօլօռիսթ, սր. երանգիչ. հմուտ երանգաց. 2. յարգարիչ ներկոց. 3. մանուենագիր գեղեցկագրան. նօֆէլէյշընը. բեռ ոփրնէ ուլայան. 3. պոյա. բէրնէզ էրեն. 3. իօլէն-էյ- փ-եէլէյէ։

Colossal, ale, ֆօլօսալ, ածական. անչափ մեծ այսպիսի. մեծայաղմ. էֆէրն պէօյնօփ պէյման։

Colosse, ֆօլօս, սր. պատկեր անարի. արձան անչափ գործ. ուանկի պէյման. ճենիմ էլ հայտնել պիր ուանկի։

Colostre, } սր. գարն
Colostrum, } մօր. առաջին կաթն մօր. ֆօլօսթրօմ, պըռուզ. անուշ էյի ինոփ։

Colporter, ֆօլքօռթէ, ն. չորչցուցանել գվաճառս առ ի վաճառել. ֆրնալըրը ներչպէրէփ. ուրնըշըէ երնէփ։

Colporteur, euse, ֆօլքօռթէօր, իօզ. սր. եւ էն. առաւաուր. չորչող փերթպակ. ներչերնէն. վէրչէն. ուրնըշը։

Coma, ֆօմա, սր. ծանրարթուն քնեալ մարդ. փէ ներնէն։

Comateux, euse, ֆօմափօ, իօզ. ած. ծանրարթուն քնեալ մարդոյ. քնաձու. ուփնէն ներնէրնի. ուշը ուայափօ ներնէրնի։

Combat, ֆօնդա, սր. կռիւ. պատերազմ. փէօյնէլ. ճենի։

Combattant, ֆօնդաթան, սր. մարտիկ. պատերազմող. ճենիճի։

Combattre, ֆօնդաթը, ն. մարտնչել. կռուիլ. ճենի երնէփ. փէօյնըլը։

Combien, ֆօնկիէն, ած. որչափ. քանիօն. քանի՞. նէ ֆօթար. փօչ։

— , սր. գինք. գհնս։

Combinaison, ֆօնկինէզօն, էն. զուգաւորութիւն. կապ. հաւասարծ միաբանութիւն. 2. միաւորութիւն. խառնուածութիւն. ինկիչէն. իւռնկիչ. 3. ներչիկ։

Combiner, ֆօնկինէ, ն. կարգել. յարդարել. զուգել. միաբանել. խառնել. յօգել. ինկիչէն, իւռնկիչ, ներչիկ երնէփ. պէրկիչներչիկ։

Comble, ֆօնկլը, ած. լի. գեղուն. փօլը։

—, սր. ծաւծուռուն մասն. 3. գագաթն. ծագ. փօրօփլօմ. ֆօլէփ պօլը. 3. ինէն. պօլ։

De fond en —, ի հիմանց, յասակաց (քանդել). ինկլէնէն (ընչփաք).

Pour — de, ի լրումն (պէփըն). (ֆէլըսէնինէ) ինէփ ուլ օլմազ իչին։

Combler, ֆօնկլէ, ն. ընուլ. գեղուլ. 2. կատարեալ գործել. յանգ հանել. փօլօռնէ. փօփօլօ երնէփ. 3. ինէփլ, ինկինմ երնէփ։

Combuger, ֆօնպուժէ, ն.

Colleter, ֆօլէ՛ր֊ք, ն. ու֊նել զօձեաց, զպարանոցէ. 2. տրտաւ֊լ. պօղոչ֊ընթա֊ն, խոխո֊ջընթա֊ն ֆաւչտա՛ֆ. 3. ա֊վլտա՛ֆ։ — , ն. լարել տրտգայլե֊ա (առ բմբռնե֊լոյ նապաստակս). (ըռվշան ըռատիա էլէն) պատ֊ղած ֆատրմա֊ֆ։

Collier, ֆօլէ՛ք, ա֊բ. մա֊նեակ. քայա. 2. վիակ. անուր. լուծ. կերտա՛նը֊ֆ. 3. ըռատիա. հօլքա. պօյատնտատրա֊ֆ։

Colliger, ֆօլլէ՛ժ֊ք, ա֊բ. ժո֊ղովել. քաղաւածոյս առնել. ըռօֆ կրնա֊ֆ. ՀՃՏատա կրնա֊ֆ։

Colline, ֆօլի՛ն, է֊ֆ. լեռնա֊ր. ըռէֆ֊ք. պայըր։

Collision, ֆօլլի՛զիօ֊ն, է֊ֆ. բնդհարտուա֊ծ. բախտուա֊ծ. չ֊ըռըմա. ա֊բտա֊ըմա։

Collocation, ֆօլլօֆ֊ա֊ֆիօ֊ն, է֊ֆ. կարգ Հաստատ֊ուա֊ծ֊ոյ֊ն, կարգ ապրատատ֊ուա֊ծ. պօրճ կօտե֊յ֊ցքա֊ֆ ըռանդի՛ֆ. ալտճատ֊ֆլըլար ա֊բրատ։

Colloque, ֆօլլօ՛ֆ, ա֊բ. բա֊նակցատ֊ֆիւն. խօսակցատ֊ֆիւն. ա֊ֆօհպօ֊ք։

Colloquer, ֆօլլօֆ֊ք, ն. զե֊տեղ֊ել. 2. բատ֊անել ի կարգս կարգա զապրատատրան. պէր կերէ֊ք ֆօ՛տ֊ֆ. կերլէ֊լի՛ր֊ֆ֊։ 3. զա֊բատ֊ա՛ֆ կրնա֊ֆ. ալտճատ֊ֆլըլը ա֊բրալ֊ըլը֊նճա պէ֊ֆի֊կըլ֊ֆ֊ֆ֊յտ կրնա֊ֆ։

Colluder, ֆօլլի՛֊ֆ, ն. գաղտ սիրատանել. ինձնի֊ն֊ֆի֊ֆ֊ֆ կրնա֊ֆ։

Collusion, ֆօլլի՛֊զիօ֊ն, է֊ֆ. գաղտ սիրատանուա֊ֆիւն. գատաճանուա֊ֆիւն. խառմլ. ինձնի֊ն֊ֆի֊ֆ֊ֆ։

Collusoire, ֆօլլի՛֊զա֊ա֊, ա֊ֆ. գատաճան. գաղտնի սիրատանուա֊ֆիւնեան. ինձնի֊ն ա֊ֆօշ պէրլէյէլի֊ք օ՛ֆ֊ա֊լ։

Collusoirement, ֆօլլի՛֊զա֊ա֊ֆ֊ա֊մ֊ն, ա֊ֆ. գատաճանուա֊ֆիւնեամբ. գաղտ սիրատանուա֊ֆիւնեամբ. ինձնի֊ն ա֊ֆօշ պէրլէյէլի֊ք։

Collyre, ֆօլի՛ա֊, ա֊բ. տրտտակին գեղ աչաց. տակզանի աչաց. ըռի֊ըռի֊ա. չէյտֆ։

Colombe, ֆօլօ՛ֆ, ա֊բ. աղաւնի. 2. քերիչ տակատա֊գործաց. ինօվէրցին֊. 3. ֆըլըճը բնակ֊ֆ֊։

Colombier, ֆօլօ՛ֆ֊ք, ա֊բ. աղաւնատուն. ինօվէրցին֊ք֊ֆ֊։

Colombin, ine, ֆօլօ՛ֆ֊ի֊ն, ի֊ն, ա֊ֆ. ի գոյն պատանոցի աղաւնոյ. ինօվէրցին պօղատը բնակ֊ի՛ֆ։ —, ա֊բ. գատա, անխատուն կապար. խալի֊ա ֆատրլատան մատկին֊ֆ։

Colombine, ֆօլօ՛ֆ֊ի֊ն, է֊ֆ. աղբ աղաւնոյ. ինօվէրցին ըռնբոֆ։

Colon, ֆօլօ՛ն, ա֊բ. վարատտական. պաղճատական. 2. երկրապտրծ. միշակ. 3. կրկին կէտ. բահիլ. նոֆիլ. 2. էֆֆլէ֊ֆի֊ֆ. 3. էֆֆլէ նօֆլա֊ֆ։

Colonel, ֆօլօնէ՛լ, ա֊բ. գնդատապետ. գատապետ. պէր ալտյ։

Colonial, ale, ֆօլօնի֊ա՛լ, ա֊ֆ. գաղճատականատ֊ֆ. նիվոֆըլ ըռօֆրատըլ֊ընթա֊ն ինէլ֊ֆ֊ք (էնտէր, ֆահվէ֊ք)։

Colonie, ֆօլօնի՛, է֊ֆ. հատատուած. գաղճատական֊ք֊ֆ. 2. երկիր գաղճատականատ֊ֆ. նիվոֆըլ. բահիլ֊ք֊ֆ. պէր ճէրճէ֊ֆէ֊ն ատէր ճէրճէ֊ֆէ֊ն էպէտ ըռնճէ֊ֆէ֊ն էպէտ նիվոֆըլ֊ֆ֊։ 3. ֆատրճի֊ն֊ֆի֊ֆ֊ֆ նիվոֆըլ֊ֆ֊։

Colonisation, ֆօլօնիզատ֊իօ֊ն, է֊ֆ. հատատատ֊ելն գաղճատական֊ուա֊ֆիւն. պէր էպէտ նիվոֆըլ֊ֆ֊ֆ֊ֆ

Colique, ֆօլիք, ից. խիճք. առնը։

Colis, ֆօլի, ար. հակք. ծրար. բեռն. ուխտ. ֆէքրտ։

Colisée, ֆօլիզէ, ար. չուրջ տեսանելեաց տեղիք. թէատրան ի Հռոմ. ըօմպա նիստ երբ։

Collaborateur, ֆօլաբօրատէօր, ար. գործակից. վաստակիչ. ներբողեր լուսնան։

Collage, ֆօլաժ, ար. օծանելն սոսընձով. խառնակալմամ։

Collant, ante, ֆօլան, անդ, ած. (հանդերձ) որ յապչի խոչընան, նյի պատրան (բառպա)։

Collatéral, ale, ֆօլլատէրալ, ած. կողմնական. մերձաւոր. ճանիկ։

—, ար. կողմնական ազգականն. ճանիկ իբրև։

Collateur, ֆօլլատէօր, ար. մատակարար հասից եկեղեցւոյ. պիտիմ ինձէ էրէին։

Collation, ֆօլլատիօն, ից. մատակարարութիւն եկեղեցական հասից. իշխանութիւն բաշխելոյ զեկեղեցական հասս. 2. համեմատութիւն պրոց ընդ միմեանս կամ ընդ բնագրի. պիտիմ ինձէ երնէ հետեւմունը. 3. նախանիք, բառերբս երնէ։

Collation, ֆօլլատիօն, ից. թեմեւս, գոյզն ընծիրք. 3. նախընթերակ. խոչնի ուխտ նառը. 2. նիւնակ ինչէ ուխտ հաճվելը։

Collationner, ֆօլլատիօնէ, ն. համեմատեւ, քննել զգիրս. նորդել, բառերբս երնէ։

Collationner, ֆօլլատիօնէ, ն. առնել նախընթերակս կամ գոյզն ընծիրս. ուխտ հաճվելը երնէ. խոչնիչն ուխտ նառը երնէ։

Colle, ֆօլ, ից. սոսինձ. 2. սուտ. առս. խորհուրդ. 3. խոլան։

Collecte, ֆօլէքտ, ից. ժողովուածն արոց. հարկ. 2. ողորմութիւն. 3. աղօթք ինչ ի պատարագի. վերայ ծօլլեմա. վերայ. 2. ոսոպա. 3. լիտուրգիա ուխ պատ։

Collecteur, ֆօլէքտէօր, ար. հարկահան. վերայ տեվէրէն. խոչնէչը։

Collectif, ive, ֆօլէքտիֆ, իվ, ած. հաւաքական. ընական. ուխտ։

Collection, ֆօլէքսիօն, ից. գումարութիւն. ժողովածոյք. մեծերք. քաղուածոյք. պեմնա։

Collectivement, ֆօլէքտիվման, ած. իբրեւ հաւաքական. միահամուռ. պուխիչին։

Collége, ֆօլէժ, ար. ժողով պաշտօնակցաց. 2. վարժոց. պէտրեն. նայիչեն. պեճէնօ. 3. պէրտանէ. ֆօլէժ։

Collégial, ale, ֆօլէժիալ, ած. կանոնիկոսաց (եկեղեցի). ֆանօնիկոսաց պեճէնինէ պայէ։

Collégien, ֆօլէժիէն, ար. աշակերտ վարժոցի. ֆօլէժէ ըայըերդ։

Collègue, ֆօլէկ, ար. ընկեր. պաշտօնակից. ընէրէ. բէնէկ։

Coller, ֆօլէ, ն. մածուցանել, կցել սոսընձով. 2. թանալ, ողորկել սոսընձով. նորդել ըսը խոչնըսրմէ. 3. նորդելուսրմէ. ֆօլատէ։ Avoir les yeux collés sur qch., պչուցեալ, յառեալ հայել. ուխ ուխ պատէ։ — du vin, պարզել, պայծառացագոյն գործել զգինի. ընդուղ պերբէ նիւնէ։

—, ն. յապչիլ. պինգ, պինգալ կալ. (խմելով) ուշէ ուշէ օրէն. խոչնըսրմէ։

Collerette, ֆօլըրէտ, ից. փողակապ կանանց. խորհուրդ պօղաղ պոլը։

Collet, ֆօլէ, ար. օձիք. 2. զարգ, կապ պարանոցի. փողակապ. 3. որոպիմ (ճանապարհացոյց). նոչա. 3. պօղաղ պոլը. 3. (նաւէն) պոպաղը։

ապայք. գառնդ. խոտմը. 600 ՆԿՖԷՐԿԻՆ ԽՈՐՔԻՆ ԳԼՕՆՔՈՒ. ՈՈՓՔԸ. ՏԻՈՆՈՓ։

Cohue, ֆօհ–, էֆ. ատեան փոքր. 2. խառնամուժ ամբոխ. ապմուկ. ֆՕՅ ՄՀՀՓՔՄՔՈՓ. 3. ՂՐԼՈՈԼԸՓ. ֆՈՒԸՐՔԸ։

Coi, oite, ֆՈՈ, ՈՈՈՓ, ՈՅ. խաղաղ. բահանի։

Coiffe, ֆՈՈՅ, էֆ. գդակ. գլխանոց. գլխապիր(կանանց). 2. պատկան սերմանց ի գլուխս ծառկանց. ՆՈՓԻՈ. ՊՈՂ ՊՈՂԸ. 2. ՆՈՒԽՈՈՐ ՂՈՐՖԸ։

Coiffer, ֆՈՈՈՖՔ, Ն. ծածկել զգլուխն. գնել զգլխադիրն. 2. յարդարել զվարսս. գանգուրս յօրինել. 3. արբեցուցանել. պողընը ԿՕՐՆՔԻ. պողընու ֆՕՄՓ. 2. ՈՈԸ ԳՒՈՒՔԻՓ. ՓԸՎԸՐՑԸՓ ԿՒՈՔԻ. 3. ՈՔՐՈՕՂ ԿՒՈՔԻ։

Coiffeur, euse, ֆՈՈՖՔՕՈ, ԿՕՂ, ՈՐ. ԵՒ էֆ. յարդարիչ գլխոց. յօրինիչ վարսից. վարսահարիչ. պող գՒՈՒՔԻՆ. ՈՈՂՈ գՒՈՒՔԻՆ ՀԱՐԻՆ. ՄՈՂԻՒ. ՄՈՂԻՒՈ։

Coiffure, ֆՈՈՈՖՔՈՈ, էֆ. գլխանոց. գլխապիր. ծածկոյթ գլխոյ. 2. զարդ գլխոյ կանանց. պՂԼԸՓ. պՈՂ պՈՂԸ. ՈՈՐԸՓ. ՈԲՐՓՕՂ. 2. ՂԻՆՈՔՀՐՒՆ ՈՈՂ գՒՈՒՔԻՆ։

Coin, ֆՈՈՔՅ, ՈՐ. անկիւն. խորշ. 2. սեպ. երիթ. 3. ՃԱԿԱՈՈ ԵՐԵՔԱՆԿԻՒՆԻ. 4. պատկեր, գիր գահեկանաց. տպաւորութիւն. կնիք. դրոշմ. 5. ԿՆՔՈՑ ԳԱՀԵԿԱՆԱՑ. ՓՔՈՈՂՔ. պՈՈՃՈՓ. 2. ԸՒԸ. 3. ՈՈՓՔՐԻՆ ԷՈՂ ՓՔՈՈՂՔԻ ՈՈՖՖԸ. 4. ՈՓՔՔ. գՈՈՀԸ. 5. ՈՓՂՔ, ՈՓՔՔ պՈՈՈՃՈՓ ֆՈՂԸՑ։

Coin, ֆՈՈՔՅ, } ՈՐ. սեր-
Coing, ֆՈՈՔՅ, } կեւիլ. ոչՂ։

Coïncidence, ֆօքՅՈՓՔՈՅՈ, էֆ. ծածկելն (երկուց գծից) զմիմեանս. անկանելն ի միմեանց վերայ. 2. դիպելն ի միասին. ոքրւ ոքրւնին ԷՈՈՐՒՆՔ ՅԵՐԼԻՔ. ԷԼՒՒՓՔՈՈ. 2. ոքրւԷՓՔ ԲՈՈՒ ՅԵՐԼԻՔ։

Coïncider, ֆօքՅՈՓՔ, Ը. ծածկել զմիմեանս. անկանել, պատահանել ի վերայ միմեանց. ԼԻՆԼ ՀԱՄԸՄԱՍՈՈ. 2. ի միասին դիպել. ոքրւ ոքրւնին ԷՈՂԻՒՆՔ ՅԵՐԼԻՔ, ՈՈՉՄՓ. ՀՈՒՆՔԼՈՓՔ ՕՂՄՓ. 2. ոքրւԷՓՔ ԲՈՈՒ ՅԵՐԼԻՔ։

Coïon, ֆօյօՅ, ՈՐ. վատ. ապազած. ՈՂՂՓ. ՆՈՄՔՐՈ։

Coïonner, ֆօյօՈՔ, Ն. ծաղր առնել. խաղալ. ՄՈՓՈՐՔ ԿՒՈՔԻ. ՆՈՓԸՂՄՓ։

Coïonnerie, ֆօյօՈՐՔՈՓ, էֆ. վատութիւն. ԹՈՒԼԱՄԱՐԹՈՒԹԻՒՆ. ամարդութիւն. 2. կատականք. ՈՂՂՓՔԸՓ. ՅԵՎՂՔԻԼԻՓ. ԻՕՂՈՆՂՈՓ. 2. ՊՔՀՓ. ՄՈՓՈՐՔՂԻՓ։

Coït, ֆօՅԻ, ՈՐ. խառնիք. ՂԻՓՒՔՂՒՔ. ՃՒՈ։

Col, ֆօԼ, ՈՐ. պարանոց. 2. փողակատ. կապ պարանոցի. 3. ամձուկք. կիրճ. պօՂՈՂ. պՕՅՆ. 2. պօՂՈՂ պՈՂԸ. 3. պօՂՈՂ. փՈՐ ՅԵՂԻՓ։

Colature, ֆօՂՈՓՒՈՈ, էֆ. զտելն, պարզելն, մաքրելն զկաշխար մեան. ֆՈՂՈ ֆՈՐՂՈՂՐԸՈԸ ՒՒՓՓՂՔՓ։

Coléoptère, ֆօԼՓՔՓՓՒՈՈ, ՈՅ. ԵՒ ֆՈՅ. պատառնաթեւ. ԷՓ ֆՈՈՈՓՂԸ. ֆՈՈՈՓՂԸ ֆՈՈՊՈՒՂՈՈ (պՕՅՓ)։

Colère, ֆօԼՓ–, էֆ. բարկութիւն. ցասումն. ԼՕՓՔ. ՀԸՐՈՈ—, } ՈՅ. բարկա-
Colérique, ֆօԼՓՒՔ, } սիրտ. ցասկոտ. } ԼՕՓԼԻՔ։

Colibri, ֆօԼԻՊՒՔ, ՈՐ. մեղրածուծ թռչուն. տրոքիլոս. ՂՔՀՊՄՔՓ ֆՈՈՂՈՈ։

Colifichet, ֆօԼԻՖԻՂՔ, ՈՐ. ՈՈՈՈՒՔ. 2. ՈՈՊԱՈՈՂՈՈՃ զարդ. պՔՀՈՈՓՔ ՂԻՅ. 2. ՈՈՅՂՈՈՈՈՂ ՊՓՈՊՔՈ։

Colin-maillard, ֆօԼԻՆ–ՄԱՅԼՔՈՈՐ, ՈՐ. աչխփիկ խաղ. *աչկապտուկ. ՒՔօՂ ֆՈՓՈՄՈՈՈ։

ին, ած. ատիպիչ. արգելչիչ. արգելչաց. զոր խոչնդ. խոտոր խոչնդ։

Coercition, ֆօ֊ք֊ի֊ցիօն, ին. բռնադատուածութիւն. ատիպելն. արգելչուլն. իրաւունք արգելչաց. խոտոր խնդիր. զնդիր։

Coessentiel, elle, ֆօ֊ք֊ես֊սանսիէլ, ած. էականց. հիմնակից։

Coéternel, nelle, ֆօ֊ք֊ե֊ռնէլ, ած. ժամանակակից. հա֊ւիտենական եւ֊ եղիւեայնի։

Cœur, ֆէօռ, ար. սիրտ. 2. առաստիւռտ. 3. սիրտ. սէջ. սիջաց. 4. միտք. 5. յօժարութիւն. 6. ոյժ. 7. քաջասրտութիւն. 8. սիրտ. միտն ի չորից նշանաց քարտախից խաղալն. եէ֊րէ֊. 2. հիւթ. 3. կեօղե֊. օրն֊. 4. ընտրութիւն. 5. հեյլ. 6. ֆո֊ւիէն. 7. ճե֊ռուրեն. 8. ֆո֊փո։

A — jeun, պահք. օր֊ճ։

A contre-cœur, ակամայ. բռնի. եւ֊ին֊ձեյկուրե֊. զոր ասլ։

De bon, De grand —, մեծապես. կամաւ. կամակատարութեամբ. եւ֊ին֊էյնի։

Par —, ի բերան. եզակեր. ազբազան։

Savoir un homme par —, քաջ ճանաչել զոք. պէրէ֊նէ֊ հեյ եյն ճանըճմէ։

Se parler — à —, ձեռն ի ձեռն, հաւատարմակ խօսել. պէրէ֊պէրէ֊րէ֊նե եէ֊րէ֊ ալ֊բոֆ պեօյնէզմէ֊։

Coexistant, ante, ֆօ֊եկ֊զի֊ստան, անդ, ած. գոյակից. հիմնակից֊։

Coexister, ֆօ֊եկ֊զի֊ստե, ն. ժամանակակից, գոյակից լինել. պէր վոֆզնօ֊ ճեզմե֊֊ օյմէ. պէրէ֊ե֊ վար օյմէ։

Coffin, ֆօֆէն, ար. կոզով֊ ե֊֊ֆե։

Coffre, ֆօֆ֊ը, ար. արկղ. տապան. 2. փոր. գանձակ. անակուշտ. 3. մարմին (երբեմն). ածոյք. 2. փարն. պօչ պեօյր. 8. (ավ հայվանընըն) ընդունք, երիք։

— fort, արկղ հաստատուն. երկաթի արկղ գրամոց. փե֊ֆրէնե ատիկ ատնըզը։

Coffrer, ֆօֆ֊ե, ն. ի բանդ արկանել. ղընդռանս ֆօմէ։

Coffret, ֆօֆ֊ե, ար. արկղիկ. գզրոց. ատնըզիմ։

Coffretier, ֆօֆ֊ը֊ֆէ, ար. արկղագործ. ատնըզիճը։

Cognasse, ֆօղ֊ա, ին. վայրենի սերկեւիլ. եզոպանի այվա։

Cognat, ֆօղ֊ա, ար. ազգական. 2. ազգական ի կողմանէ կնոջ կամ մօր. խըզմ. 2. ֆարըզ֊ֆըզ֊ֆընգան սէրտագ։

Cognation, ֆօղ֊ա֊ցիօն, ին. ազգականութիւն. խըզմ֊ըզըն։

Cognée, ֆօղ֊ե, ին. տապար. փայտատ. 2. ատրազ. պ֊ըղ֊ա. 2. ֆե֊ե֊ը։

Cogne-fétu, ֆօղ֊ը֊֊ֆե֊ֆէ֊, ար. որ վատն գոյգն ինչ իրաց կարի վատասկէ. պօչ ըզ֊յըզ֊ը ին֊ին ֆե֊ զօֆ զ֊ահ֊ֆին ըզ֊ֆեն։

Cogner, ֆօղ֊ե, ն. հարկանել. վարտել. ա֊բմաֆ. ծըխտմաֆ. ատիտմաֆ։

Cohabitation, ֆօ֊ա֊բի֊ֆ֊ցիօն, ին. բնակակցութիւն. ընտակցութիւն. պէրըզ֊ֆ֊ե օ֊ղ֊ա֊բմ, ֆեզինէ։

Cohabiter, ֆօ֊ա֊բի֊ֆե, ն. բնակել ի միասին, բնակակից լինել (առն եւ կնոջ). (ֆ֊բըյը֊ֆօճ֊) պէրըզ֊ֆ֊ե ֆեզինէ֊։

Cohel, ֆօֆզ, ար. ծարիք յօնից։ ֆ֊ոզ բ֊ոզ֊ընըզը։

Cohérence, ֆօֆ֊ե֊ռ֊ա֊, ին. միաւորութիւն. յարակցութիւն. պէրէզ֊ֆ֊ըզ֊ֆ֊։

Cohérent, ֆօֆ֊ե֊ռ֊ան, ած. յարակից. միաւորիր. յօգնալ. պէրէզ֊ֆ֊։

Cohéritier, ière, ֆօֆ֊ե֊ռի֊ֆ֊ը֊ֆէ, ֆ֊ե֊, ար. եւ ին. ժառանգակից. հեմմըրա։

Cohésion, ֆօֆ֊ը֊զի֊օն, ին. կցուած. յարակցութիւն. պէրէզ֊ֆ֊ըզ֊ֆ֊։ էրէրէ֊ա֊ը։

Cohorte, ֆօօ֊ռ֊ը, ին. վաշտ 600 արանց առ Հռոմայեցիս.

կարկաչիւն գործոց. փոքր-ոքր ոչխոր, խոխոչ։

Coasser, փօասէ, ն. կարկաչել գործոց. փոքրոյ-ոքր խոխոչել։

Cobalt, փօպալթ, ար. գաւաթաքար. պղտիկ ներկ. փօպալտ։

Cocagne, փօքանիէ, ար. **Pays de —**, երկիր առատաւտուճեան. պօղոսի երկիր։

Cocarde, փօքարտ, նկ. ծոպիկ. փիւռփիւլ. փօքօրտ։

Cocasse, փօքաս, ած. պըզարտճախի. զուարճախօս. նոհոհոն. ծիծաղելի։

Coche, փօշ, ար. կտուր կամ սայլ չուոյ. փօշ. խոշ արտաղաղ։

— d'eau, նաւ վաճառաց. նիւթ փոյթը։

Coche, փօշ, նկ. կտրած. 2. կտրած, նիշ ի վերայ հաշուափայտի. 3. մատակ խոզ. փերսիկ. 4. ընկերք փերսիկի, նիշը։

— de flèche, գղզուկ, պոյտիկ նետի. օդ նետի։

Cochenille, փօշընիլ, նկ. որդան կարմիր. փըրմըզ։

Cocher, փօշէ, ն. նշանել ի վերայ ժայռից. խօրօ նշան խոսիւնի ընդհան։

Cocher, փօշէ, ար. կառապան. սրտպան։

Cochère, փօշէր, ած. **Porte —**, գլխաւոր դուռն տան. դուռն կառաց. սրտպան փոխոտա։

Cochet, փօշէ, ար. աքաղաղ փոքրիկ. փիւնիւ խօրօտ։

Cochevis, փօշըվի, ար. սրտոյտ կատարաւոր. ճիվիվի չոյըր փոշտա։

Cochon, փօշի, ար. խոզ. 2. պիղծ. գաղիր. 3. կոկղանք մեռածոց. փնտոզ. 3. նոփոփ. 3. ճոպիկ փերսիկի։

— de lait, խոճկոր. փնտոզ խօվրտաս։

— d'Inde, խոճկոր ծովու. աս փնտոզ։

Cochonnée, փօշընէ, նկ. խոճկորք ծնեալք ի միում նուագի. 2. ծնունդ մի մատակ խոզի. պէր պիֆոփս կնիւնիլ փնտոզ խավրտըրը. 2. պէր պիֆ կնիւնիլ։

Cochonner, փօշընէ, ն. խոճկորս ծնանիլ. փնտոզ խավրտըմոփ, կնիւնիլ։

—, ն. աղտոտիլ. խոհնգտրիլ. պօղմոփ. փէրլիմիլ։

Cochonnerie, փօշընըրի, նկ. խոզտիճիւն. աղտոտութիւն. փնտոզըմոփ. ճաւրփտրըմ։

Cochonnet, փօշընէ, ար. նպատատակ խաղտց. նիշըն. փիֆօ։

Coco, փօքօ, ար. Հնդիկ ընկոյզ. 2. մատուռատակի աշտարակ. Հինոփոխոն ճիվիվի. նոքճիլ. 2. հին փօտիս չերտոփիւ։

Cocon, փօքօն, ար. սատուռանք (շերատոյ). բռոմքիտ. իփիք փօպրտըրը։

Cocotier, փօքօտիէ, ար. Հնդիկ ընկուզի. Հինոփոխոն ճիվիվի ազգը. նարճիլ ազգը։

Coction, փօփոխօն, նկ. հիւթ հփ. 2. Հալտումն. ամոքումն (կերակրոց). փիչիրմէ. փիչմէ. 3. հոգմ. ինոփիրմէ։

Code, փօփ, ար. մատեան, ժողովածոյք օրինաց. 2. օրէնք. նոհտաս փիճոպը. Հոփոխոհէ. 2. նոհտաս։

Codébiteur, փօփիպիթօ, ար. պարտակից. պօրճոպ։

Codicille, փօփիխիլ, ար. յաւելուած կտակի. վոխիճնոհէ իլավէ։

Codille, փօփիյ, ար. **Faire, Gagner —**, սատնալ առանց ինչ խաղալոյ. օյնա՛մոփոն փոչոնմոփ։

Coefficient, փօֆֆիսիէն, ար. գործակից (ի գրաՀաշուի). Հիճոփէ։

Coégal, ale, փօեկալ, ած. Հաւասարակից. Հոնգոյն. Հաւասար. պիրտպէր. պինգէր։

Coercitif, ive, փօիրսիթիֆ։

փակել յատկելավանս. արկանել, մուծանել զոք բանի ի վանս. զզրաւել մանաւանդ զոմանս. 2. Cloitrier, ֆլուատրիէ, ար. կրօնաւոր բնակ ի վանս. մանաւանդ զոմանս. Clopin-clopant, ֆլոբին-ֆլոբան, ած. կաղալ ի կաղալ. ընթալ ընթալ. ատեայարար: Clopiner, ֆլոբինել, ե. կաղալ. ատեամբ: Cloporte, ֆլոբօրթ, ար. ձերապուկ. խիտուին ոլորուկ: Clore, ֆլօր, ն. խնուլ. փակել. առատանել. շուրջ պատել արմով. 2. ի գլուխ հանել. հանգուցանել. ֆոփոմբ. պինդ ընթրել. 3. պինդել. ընթրել: À huis clos, դրօք փակեալով. ֆոփոլար ֆոփոլը: Clos, ֆլօ, ար. արտ փակեալ. երկիր ցանկապատ. պօրտ ընարօֆը ֆոփոմնըլ ընարլու. մանկեր: Clossement, ֆլօսման, ար. կարկաչելը հաւու. ֆօֆօղտոմ: Closser, ֆլօսե, ե. կարկաչել հաւու. ֆօֆօղտոմե: Clôture, ֆլոթիւր, ին. արմատ. ցանկ. արմատգել. 2. ուխտ արգելանի. ուխտ չելանելոյ արտաքս ի վանաց. 3. վախճան. բովանդակութիւն. կատարած. կնիք. ելի. պինդ. ընթիս ֆերտե. 2. մանաւանդ ֆուտ իլին խոխօտ մանաւանդ պիլարը ընֆմամ իլին ահտ. 3. պինդել. ֆոփոմ. խիտուե: Clou, ֆլու, ար. (յթ. Clous). բեւեռ. 2. պալար. 3. ձագատ. * մեխակ. ելուկ. 2. ելոյան. 3. ֆուրնիթիլ(պեհտը): Clouer, ֆլուե, ն. բեւեռել. պինդել. մընլամե: Clouter, ֆլուտե, ն. զարդարել(տակի) բեւեռօք. բեւեռակապ զարդարել. ոտֆոթ (ալիր) ենոկը իլի պօնաֆմե:

Clouterie, ֆլուտըրի, իթ. խանութ, արուեստանոց բեւեռաց. 2. բեւեռագործութիւն. կուկըրճի պիւոյանը. 2. կուկըրճիլիե: Cloutier, ֆլուտիէ, ար. գործին բեւեռաց. բեւեռագործ. կուկըրճի: Club, ֆլէպ, ար. քաղաքային ժողովակ. 2. ժողովարան. ամպուլ պիւլիայ հոֆֆընտա ֆարօֆտարլար մահֆիլե. 2. մահֆիլիհտ: Clubiste, ֆլէպիսթ, ար. ժողովակից. անդամ ժողովակի. մահֆիլտը: Clystère, ֆլիսթէր, ար. գեղ ատոպելայ. գրսխ. հօֆնոս: Coactif, ive, ֆօագթիֆ, իվ, ած. ստիպիչ. զօրաւոր: Coaction, ֆօագսիօն, իթ. բռնութիւն. ստիպում. զօր: Coadjuteur, ֆօադժիթէր, ար. օգնական. կուրտըճի: Coadjutorerie, ֆօադժիթօրըի, իթ. օգնականութիւն. գործակցութիւն. կուրտըճիլիք: Coagulation, ֆօագիւլասիօն, իթ. ծանձրանալ. խտանալ. մածնուլն. ֆօյօլանմ. ֆոխըլանմա: Coaguler, ֆօագիւլէ, ն. ծանձրացուցանել. ֆոխըլմոֆ: Se —, յ. ծանձրանալ. մածնուլ. ֆոխըլանմոֆ: Coagulum, ֆօագիւլօմ, ար. մածուած. մածնալ ինչ. 2. մակարդ. նիւթ ծանձրացուցիչ. ֆօյօլանմըլ նէրանէ. 2. ֆօյօլատըճը մատոֆ: Coaliser (se), ըը ֆօալիզէ, յ. միաբանել. գաշնաւորել. պիրլիշմէ. կուտհղէտ կինդէ: Coalition, ֆօալիսիօն, իթ. միաբանութիւն. գաշնաւորութիւն. նիզաիակցութիւն. պիրլիշիլէ. կուտհղէտ: Coassement, ֆօասման, ար.

Cligner, ֆլիկել, ն. — les yeux, աչքերը զարկել. նայելի կիսաբաց աչօք. կիսաչքերին ուրուչէ խնդել, խորը ֆոֆոմոք։

Clignotement, ֆլիկերքմոի, ուր. քիթիթելիք արտուանոց. կիսաչք ֆըչմա։

Clignoter, ֆլիկերել, ն. առեպ առեպ քիթիթել, ֆիւֆիւակել զարտուանուշա. ուչէ ուչէ կիսաչք ֆըչմոք. կիսաչ այնոմիմոք։

Climat, ֆլիմա, ուր. քաժին. կղիմա. գաւառ օդոյ. 2. գաւառ. վիճակ. երկիր. 3. վէլայէթ. ուխտ։

Climatérique, ֆլիմաթիկէ, ած. ամենայն եւթնեքրտրդ կամ վաթանեքրտրդ երրրտրդ (առ կնոջ ամարդոյ). (ինուանըն եօթնեանէն) հետ երթինել, ալիրըլ երկանեքէ (-կանէ)։

Clincaille, **Clincailler**, տ. Quincaille.

Clin d'œil, ֆլէյ տ'կօյլ, ուր. քիթիթել ական. քիթիկիթ ական. 2. ակնապկուիթիւն. կիսաչ ֆըչմա. կիսաչ ուչէ ֆոֆոմա. 3. կիսաչ էլէ երկրկի։

En un —, ի քիթիթել ական. յական ֆիարիթակիլ. կիսաչ ուչէ ֆոֆոմոտա։

Clinique, ֆլինիկ, ած. ամահճակալ (հիւանդ). 2. ամահճական, գործական բժիշկ. տիօչկոտ երուն երուկ. 3. տիօչկոտ երուն երուկլերի պոֆըն, վրչիկա երկեն հետիմ. 3. տ. Grabataire.

Clinquant, ֆլէյքան, ուր. ֆիել, ֆիկիլդըն (ասկի, արծաթի). 2. աուտա փայլիւն. անուտի պատճուճանք (ի գիրս). ինչ. չոմոկա ինչ. 2. ասըլըըչ ֆուրնէլըէ. պօչ բէնըմոք։

Clique, ֆլէք, էկ. ժողով պաւաճանից, հնինգաւար արանց. պէտքնոփչլէր ճէնչէտ։

Cliquet, տ. Claquet.

Cliqueter, ֆլէքըտէ, ն. կարկաչել. կռանչել. չայլել. կոտրըըփոմոք. լըէ ըէ տէ լըէուրմոք։

Cliquetis, ֆլէքըտի, ուր. չայլիւն իպինուց. չաուայլիւն. տլոհ չէմոհուը. լոհալոհուէ։

Cliquette, ֆլէքէտ, էկ. քաամբուն. լալէուրա։

Clisse, ֆլիս, էկ. վանդակ ինչ կամ կողով յատուց. 2. փայտակայ կապ ասկրաց քեկելոց. ուէքէտ. ուէլէ. 2. ֆըրըչէ էսկի տուչը։

Cliver, ֆլիվէ, ն. ճեղքել, հնրձուլ գագաստանդ. (խլմա) խորմոք, խորըչէ էսոհէտ։

Cloaque, ֆլոաք, ուր. կոյաղայ. իուրիչ։

Cloche, ֆլոչ, էկ. զանգակ. 2. պալատ. 3. քանիր. 4. անօթ ինչ խոհակրացի. չան. 3. ֆոպուրըչէ. 3. իկնաուր. (ճանապէր) 4. ուէր ոյ ալէուանէ ֆոպլորը։

Clochement, ֆլոչըմոի, ուր. հաչմուքիւն. կազալը. ֆոֆոլլըէ. ուֆուոմա։

Cloche-pied, ֆլոչ-բիէ, ուր. À —, տ. միով ատամբ. կազալով. ինէ պոչ ըլը. ուֆոյուրաք։

Clocher, ֆլոչէ, ուր. զանգակատուն. աշտարակ զանգակաց. չան ֆոլլէուաք։

Clocher, ֆլոչէ, ն. կազալ. ուֆուոմաք։

Clochette, ֆլոչէտ, էկ. զանգակիկ. ըընչըրֆոք։

Cloison, ֆլուազի, էկ. **Cloisonnage**, ֆլուազնաժ, ուր. միջնորմ. անջրպետ. պատուար. կրճիմ. ատագատա. ուրուըէ. ֆէրֆէ. ֆուվար. ղար։

Cloître, ֆլուաթր, ուր. փակարան. արգելան. սրտհ վանից. 2. վանք. մենաստան. 3. վանական կեանք. մանաչըը հուվէնի, ուուֆուը. 2. մանաչըը. ուվմա. 3. ինըֆոմ. րէուանէյնի։

Cloîtrer, ֆլուաթրէ, ն.

դաս. կարգուակ. ազգայս ֆօմա. պօպէր. պօպէրէյնէլ։

Classique, ֆլասիք, ած. դասական, ընտիր, հղյակապ (մատեան, մատենագիր). 2. դպրոցի (կրթասիրութիւն). գասաս. ալա. ինչայի (փիլոսոփ-կնէլնի). 3. ժողովրդական. ազգային։

Claude, ֆլօտ, ած. տխմար. ծանդրաման. պիտի։

Claudication, ֆլօտիֆօսիօն, էն. կաղութիւն. կաղալու. ֆօփօլէնէ. ֆօփօլ ինչրիմ։

Clause, ֆլօզ, էն. պայման դաշնագր. լսրն մատեան։

Claustral, ale, ֆլօսթրալ, ած. վանական. մենաստրական պատիր։

Claveau, ֆլավօ, ար. քար խաչանց. խաչնաձեւ. փօյանէլորըն չուրէն մարտչը։

Claveaux, ար. յտ. քար սիքլոցի կառարաց. փանդրին ինօպէտ ֆօրէ։

Clavecin, ֆլավըսէն, ար. տպագ տաւղի. պէր ապ չինդօլը։

Clavelé, ée, ֆլավլէ, ած. քոտոտ, քոտոտած (խաշինք). չուրէն մարտչէր։

Clavelée, ֆլավլէ, էն. քոտ խաչանց. ֆէյանէլորըն չուրէն մարտչը։

Clavette, ֆլավէթ, էն. բեւեռ տափարակ. խառըճ ընֆօթր։

Claviculе, ֆլավիքիւլ, էն. անրակ. 2. քանալի փոքրիկ. պօյնաձեւ երիթընգօփ փէտիփ. 2. փէշէֆ անախոր։

Clavier, ֆլավիէ, ար. չղիմոց, օգ քանալեաց. 2. ատեզաձեր, մատաձեր (երգիհանի). անախոր ինչիչճակ ղեճճիր, հալֆա. 3. (չմպօլը) փիլէրի, փիլէրի։

Clayon, ֆլէյօն, ար. վանդակ. կոպոզ. փաֆնա. սէֆէֆա։

Clayonnage, ֆլէյօնաժ, ար. ցանկ հիւսուածոց. սրմ հիւսուածոյ. չուրջը խօրմ փիվըր. չիմ փիվըր։

Clef, ֆլէֆ, փէֆ. բանալի. փականք. անախոր։

Clémence, ֆլէմանս, էն. գութ. գթասիրութիւն. փէրէմ. ֆէրհամէլ։

Clément, ente, ֆլէման, անդ, ած. գթասէր. փէրէմ։

Clémentines, ֆլէմանթին, էն. յտ. վճիռք, կանոնք պղտմայ քահանայապետի. պղտմայ սիրանք. Գլէմէնթինի փափանըն ահփամընըն ֆիճմաալը։

Clepsydre, ֆլէփսիտր, էն. ժամացոյց ջրոյ. աա աալը։

Clerc, ֆլէր, ար. կղերիկոս. 2. գրագէտ. 3. դպիր. գրիչ. փէշինչ. փիլոթ ինայիֆէօնօփէն. ֆլէրէի. 2. օֆօսմալ. 3. խալըճը։

Clergé, ֆլէրժէ, ար. կղերս. ազխատի մանկաւնք. փէշինչէր ազնիֆ. փէնիթ ինայիֆէօթ։

Clérical, ale, ֆլէրիֆօլ, ած. կղերական. փէշինչի։

Cléricalement, ֆլէրիֆօլման, մ. իբրեւ պկղերիկոս. փէշինչանի։

Cléricature, ֆլէրիֆօթիւր, էն. կղերիկոսութիւն. փէշինչլիք։

Clicher, ֆլիշէ, ն. ձուլիլ պատուկիրս քանդակելոցն ի փայտի. օգտանօթ օյօսմալ ինավիրին ֆուլըպընը չըֆօրմաֆ։

Client, ente, ֆլիան, անդ, ար. եւ էֆ. պաշտպանեալ. պաշտպանութիւն. 2. գաւառակից. ի գաւառ մնեալ. պիրիճնին հիմայէրի ալընգան օլան. ֆօկուսիլ. ֆօհրիֆի. 2. ֆօրճաֆա օլան. գաւնը։

Clientèle, ֆլիանթէլ, էն. պաշտպանութիւն. պաշտպանաւորութիւն. 2. պաշտպանաւորք. հիմայէրի. 2. ֆօհրիֆէր. ֆօլինճիլէր։

Clignement, ֆլինիման, ար. աչխափելն գաշտս. ինօգլէրինէ օրօլըճ ֆինճ, խօրը խօմմա։

Cligne-musette, ֆլինիմիշէթ, էն. ֆնաքատի խաղ. պահուըտուկ. ամֆլամպօճ։

յատակառուսումիւն · պատըրիւն · արիւնէլէ · 2 · փոփոխելէ ։

Clairvoyant, ante, իլէ-վոյան, անդ, ած · կորովամիտ խորագէտ · 2 · յատակառու · պատըրելէ · արիւն · 2 · փոփոխ ։

Clameur, իլ-ամօր, իմ · աղաղակ · 2 · նախատինք · թշնամանք · 3 · կոչելը ի դատաստան · պոռընգրել · 2 · սիւնմ · ձէ-լէ · 3 · հռհռկոյն աղերգել ։

Clandestin, ine, իլ-ան-տէն, ին, ած · գաղտագողի · գողացիկ · ի ծածուկ եւ հակառակ օրինաց գործեալ · ինչ · եւ աւրինաբան · իգ-ուան ։

Clandestinement, իլ-ան-տին-ման, ի · գաղտ · ինչ-ինէ ։

Clandestinité, իլ-ան-տի-նէթէ, իմ · ծածկումիւն, գաղտնամիւն ընդդէմ օրինաց · ինչ-ինէ · գէնուն-նէրի ։

Clapier, իլ-ըիէ · աւ · կայք, գաղարք ճագարաց · ապաստան ինչ-ան իրէ ։

Clapir, իլ-ըիր, ւ · գճապաթի ձայն ածել · գոչել իբրեւ գճապար · ապա խաղալ գոռալ պղտըրմամբ ։

Se —, ց · զօրել · ամրանալ ։

Clapotage, իլ-ա-թաժ, աւ · թեւեմեւ իլ-ըօթ-ա, } ինչ ծփանք ա-
Clapotis, իլ-ըօթ-ի, } լեաց · գերնիչ լըմբընգըլ ։

Clapoter, իլ-ըօթ-ա, ւ · ծփել, տատանիլ ալեաց ծովու · գերնիչ լըմբանալ ։

Claque, իլ-ագ, իմ · հարուած ափով · 2 · հոդալեամ ինչ · ակռոճ աւրուընգ · 2 · գեր ոչ փոխուիլ ։

Claquedent, իլ-ագ-դան, աւ · մուրթ · 2 · չաղփաղուկ · գլխէձեղի · 2 · լըճակտան ։

Claquement, իլ-ագ-ման, աւ · կրճռիւն, կափկափելն ատամանց · 2 · կայլմիւն ձեռաց · ծափահարումիւն · գինչ իբ-ճըդրուածը, գերէ գերնիչ աւրուընգ · 2 · եւ փոխ ։

Claquemurer, իլ-ագ-գի-մու-րէ, ն · բանտարգել ատանել · ընդ-գոնս փոխ ։

Claquer, իլ-գէր, ն · չաչել · չաւաչել · ըմ ըմ գեր ընդ-փորձ ։

— des mains, ծափ գծափի հարկանել · եւ փոխ ։

— des dents, կափկափել գատամանս · գէլէնէրին գերէ գերնիչ աւրուընգ · —, ն · հարկանել ափով · ամբոխ ընդ վտրմէ ։

Claquet, իլ-գէր, աւ · թիւթեղն աղօրկաց · գէյէրգիներ ընդ-գընդ ։

Clarification, իլ-ար-ի-գա-սիօն, իմ · պարզումիւն · պատրաստիմ ։

Clarifier, իլ-ար-ի-ֆիէ, ն · պարզել · յատակել · պատրաստել ։ [մէթ ։

Se —, ց · յատակել · պատ-

Clarine, իլ-ար-ին, իմ · զանգակ ի պարանոցի անասնոց · հոյլան պղնձահատ լընդընգոտ ։

Clarinette, իլ-ար-ինէթ, իմ · սրինգ · 2 · արհագհար · իլ-ըներ · 3 · փողրկեր ընտն ։

Clarté, իլ-ար-թէ, իմ · պայծառութիւն, լոյս · 3 · յատակումիւն · աչըիլքէ · 2 · պատրըստնըթ · փոխըմէ ։

Classe, իլ-ա, իմ · կարգ · դասակարգ · դաս · աստիճան · 2 · աշակերտք միոյ դասու · աշակերտանիցք · 3 · սրահ հանար առնելոյ · 4 · ժամանակ հանար առնելոյ · ամիս · օբրոպուկն · գերկոյ · գերկոյ-գեր · 2 · գեր գընդեր լայերուերէ · 3 · գերբ ալճոյ իրէ · 4 · գերբ ալճոյ վտրմ ։

Classement, իլ-ա-ֆմէ, աւ · կարգումն · օբրոյա փոխ · օբրու

Classer, իլ-ա-ֆ, ն · կարգել · դասաւորել · յատաքնանս աստիճանս գատ անել · օբրոյ փոխ · պատկեր պատկեր փոխ ։

Classification, իլ-ա-ֆի-գա-սիօն, իմ · դասաւորումիւն ·

Ց. մարդասիրութիւն. չհիւրընկալ հոգոտիս փոյթ. 2. իմիտիս իմ. խրոխտ իմ։

Civilisation, քաղաքավարութիւն, իգ. քաղաքակրթութիւն. քաղաքային կրթութիւն. յարգարութիւն բարուց. քաղաքականութիւն. ազնուիմնութիւն. ընդունելութիւն։

Civiliser, քաղաքացնել, ն. քաղաքային գործել. ընդ քաղաքային իրաւամբք արկանել. Ց. յարգարել զբարս. կրթել զբարս. ի քաղաքականութիւն ածել. չհիւրընկալ հոգոտիս սովրիմիս ոգոյ. Ց. ազնուել խրոխտ. ընդունելութիւն։

Civilité, քաղաքավարութիւն, իգ. քաղաքակրթութիւն. կրթութիւն. մարդասիրութիւն. խրոխտանք. չհիւրընկալ։

Civique, քաղաքացուց, ած. քաղաքական. քաղաքային. չհիւրընկալ։

Civisme, քաղաքականք, արք. նախանձ իւրոյ քաղաքին. հոգի քաղաքացւոյ. քաղաքականութիւն. չհիւրընկալութիւն։

Clabaud, խլարձ, արք. բամբակ ընդվայրահաչ. Ց. շնաբերան. գրախօս. ընդվայրախօս. ոչ ինչի հաւլոյտն ընդունի. 2. շանշան. լռիկշան։

Clabaudage, խլարձութիւն, արք. հաչուձն. հաւլուծ։

Clabauder, խլարձել, ն. հաչիլ առեպ. Ց. աղաղակել վայրապարտ. չօգ հաւլուծոյ. Ց. ոչ ինչի պոռնկիլ։

Clabauderie, խլարձութիւն, իգ. աղաղակ. ազմուկ. լռմունջ։

Clabaudeur, euse, խլարձող, ող, ած. ազաղակող. շանհաչիծ։

Claie, խլէ, իգ. վանդակ, հիւսուած յօսուց. Ց. կողով. Ց. մաղ. փոքիկ. փոլ ծովկիկ. 2. ուէլէ. Ց. խոլտոր։

Clair, re, խլեր, ած. պայծառ. ճառ. 2. ջինջ. առիր. զուտ. 3. երեւելի. յայտնի. ի. նուիրական. անպայծ. անօսր. ցիր. փոքր. 2. առիւ. փոփ. Ց. պիչճան. աշխոյժ. ի. ինճիկ. ուխտիկ. այրէ այրէ. չհիւծիծ։

— et net, գաւնանայն ծախան ի բաց հանեալ. բուն (չահ). առիւ (փոխ)։

—, արք. լոյս. պայծառութիւն. յայտնութիւն. նուիրականք. ընէ. չհիւրընկալ. փոքր։

— de lune, լուսնակայ. լոյս լուսնի. մահիճոտ։

— obscur, արք. լուսաստուերք. խառնուած լուսոյ եւ աստուերի ի նկարս. փերմիվ ի— այլ։

Il fait —, լուսանայ. արեւ ծագէ. պարբերի։

Clairs, արք. յփ. լոյս ի նկարս. ինաւիրտիկ չբլ։

Clair, Clairement, խլեր, խլերիմի, ած. յայտնապէս. լուսաւորապէս. աստղագիտաբար։

Clairet, խլերէ, ած. կարմրագոյն գինի. Ց. ապիկ ինչ ցքուց. ոչնահ, փերմիչը չիրոտ. Ց. պիր նիվ րոտը։

Claire-voie, խլեր-վեր, իգ. արմատակ. արմատներք. Ց. վանդակ. կողով. հիւսուած ցանցաակերպ. փիլոր փիլիչի. Ց. ոչխար խօրհուրդ ոչիչոր. փոչիորիրի խօրհուրդ նիչնիչ։

Semer à —, ցիր առաս անոգ արմատներ. ոչխար, այրէ այրէ իփոչի։

Clairière, խլերիեր, իգ. տեղի յանտառի առանց ծառոց. օրմանփա ազաճըչ իչը։

Clairon, խլերօղ, արք. փող արձակող. առիւծ։

Clair-semé, ée, խլեր-ճիչ, ած. ցիր եւ ցան. առաս անոգ. անօսր. ոչխար։

Clairvoyance, խլերվեռայութիւն, իգ. հոգեվարութիւն մտաց. խորագիտութիւն. Ց.

Ciseler, ւիզելել, ն. քանդակել. օյմակ։

Ciselet, ւիզելէ, ար. քանդակագործի փոքրիկ. փքիր ֆուխմ. եւ ֆուխի։

Ciseleur, ւիզելէօռ, ար. քանդակիչ, քանդակագործ. ֆուխմիէռ։

Ciselure, ւիզելիւռ, իգ. քանդակագործուխիւն. քանդակելն. քանդակ. ֆուխմիէռլէք. օյմա։

Cisoir, ւիզուառ, ար. կտրոց երկաթի. ժափքն մռիֆառը։

Cisoire, ւիզուառ, իգ. փոքրիկ քանդակագործի. եւ ֆուխի։

Citadelle, ւիթադէլ, իգ. ամրոց. միջնաբերդ. ծայրաբաղաք. իչ ֆուխ. ար։

Citadin, ine, ւիթադէն, ին, ար. եւ իգ. քաղաքացիական. չիհրէլէ. չիհրէթիք ատին օլան։

Citation, ւիթասիօն, իգ. եկակոչն առնել. հրաւիրելն ի դատաստան. 2. գիր ի դատաստան կոչելոյ. 3. վկայութիւն. բնագիր. չիրիսթոփովին եղին. 2. չիրիսթոս ւիղին էչէն ընդունիր. 3. էր՛տէ փելմ. իշհոփ։

Cité, ւիթէ, իգ. քաղաք. 2. հնագոյն կողմն քաղաքի. բուռն, ներքին քաղաք. չիհր. 2. չիհրէն ֆուտի ընուֆը. էմ, ֆուտի չիհր։

Citer, ւիթէ, ն. եկակոչ առնել. կոչել ի դատաստան. 2. կոչել ի վկայութիւն. յառաջ բերել. 3. անուանել. յիշատակել. չիրիսթոս փովին ճինէ. 2. պէր դ՛ուխէին ւիզուէնէ էրտ ճինէ. ւի՛տրէ իշհոփ ճինէ. 3. չէտր ճյնէ. ռնմէ։

Citérieur, eure, ւիթէռիէօռ, ած. որ կողէ յայսկոյս. յայսկոյս. ծօռ. պռնուֆտուէ. պէրէյէ. ֆուիչն։

Citerne, ւիթէռն, իգ. ջրհոր անձրեւաց. ջրամբար. ասինչ։

Cithare, ւիթառ, իգ. փանդիռան. փիթառ։

Citoyen, enne, ւիթուայէն, էն, ար. եւ իգ. քաղաքացի. չիհրէրչի։

Citrin, ine, ւիթրէն, ին, ած. ի գոյն ձմեռնի. լիմոնէ. լիմոն բինիչ։

Citron, ւիթրօն, ար. կիտրոն. 2. ձմեռն. ոչխի ֆուվռառ. 3. լիմոն։

Ruban —, ժապաւէն կիտրոնագոյն. ոչխի ֆուվռառ, լիմոն բինիչինէֆ չիրիչ։

Citronat, ւիթրոնա, ար. բանդակ ի կեղեւոց ձմեռնի. լիմոն ֆուդուչը բիչիչ։

Citronelle, ւիթրոնէլ, իգ. ֆուրինջ խոտ. * պատրինջ. ոչխ օղլ։

Citronier, ւիթրոնիէ, ար. կիտրոն. ծառ կիտրոնի, ձմեռնի. ոչխի ֆուվռառ, լիմոն ոչխիչ։

Citrouille, ւիթռույլ, իգ. դդմիկն. 2. ոչխ ինչ դդմոյ. ֆուդուֆ ֆէֆռառը. 2. պուչ ֆուդուֆ։

Civadière, ւիվադիէռ, իգ. առագաստ կայմի յառաջակողմեան նաւու. չիվադիռ իճլիճէ։

Cive, ւիվ, իգ. ոչխ ինչ ճմեռնոյ խոտոյ. 2. բուրչի ոսպակի պատուհանաց. պէր ճինռ ովֆ ոսրմառոֆ. 2. ֆովլոֆ փէռնչէրէ ճռը։

Civet, ւիվէ, ար. խորտիկ ի մսոյ նապաստակի. ֆովչռն ճիճնոփէն ֆէչէ։

Civette, ւիվէթ, իգ. բէշկ մշկոյ. 2. մուշկ. փոփ փոփէֆ. 2. փոփ. 3. ր. Cive.

Civière, ւիվիէռ, իգ. պատգարակ. ճիռճիէրէ։

Civil, ile, ւիվիլ, ած. քաղաքային. 3. կրթեալ, ազնուական. չիհրէչ. 2. չիհրէրուղը. իրփանլը. չիչոփէ։

Civilement, ւիվիլման. ած. ըստ քաղաքային իրաւանց.

Circonscrire, ար-գրո-գրել, ն. սահմանս դնել, հատանել. վակել ընդ սահմանս. հատ-գրել: **Circonspect, ecte**, ար-գրո-գրեալ, եալ, ած. հպարտ. պերճ. յատակխմած. արբեցեր. աչքէն ինչ: **Circonspection**, ար-գրո-գրեալութիւն, իգ. պպատշաճութիւն. խոհեմ. սթափեցեր: **Circonstance**, ար-գրո-գրեալ, իգ. առանձինն հանգամանք. ուրոյն նշանակք. մօտաւոր գէպք. հոլ. փոյթ: **Circonstancier**, ար-գրո-գրեալել, ն. պատմել մանրապատում նշանակօք. մոլեհոլեն սիվոլենը ֆիրտիկ ֆիրտիկ նոթել եղծել. ըստ'ֆի սիվոլ եղծել: **Circonvallation**, ար-գրո-վոլլեալ, իգ. շուրջանակի պատնէշ. արտաքին պատնէշ. ռեխերթ. վէրակոյտ. հովիտ մի ի խոխհոխոմն:

Circonvenir, ար-գրո-վենել, ն. նենգ գործել. խաբել. գոլոգ գուրմէ. սլոմոխմէ: **Circonvention**, ար-գրո-վենեալ, իգ. խաբէութիւն. դաւ. գոլոգ: **Circonvoisin, ine**, ար-գրո-վոլոշեալ, ին, ած. սահմանակից. մօտաւոր. արուարձան. խոբեբար օլան: **Circonvolution**, ար-գրո-վոլեալ, իգ. շրջան. պատառած. մանուածք. գիրք. գոլոյըլ. գոլոշըփլըփ:

Circuit, ար-գրի, ած. շրջանակ. ծիր. 2. շրջան. վիճակ. 3. գիր: **Circulaire**, ար-գրի-լեր, ած. քոլորշի. գերծիր: — **Lettre —**, իգ. շրջաբերական կամ ծառգի. խոհակ նամակ: **Circulairement**, ար-գրի-լերմէն, մ. խորհուրդ գրուելով. շրջանակաւ. վիճակաւ: **Circulation**, ար-գրի-լասիոն, իգ. շրջան. քոլորաձեւ. գիծ. ճիվիլասիոն: **Circuler**, ար-գրի-լել, ն. շրջան առնուլ. յածել. դառնալ. քոլորել. գոլշմէ. գիրք. գիրն, ճիվիլասիոն ելլել: **Cire**, ար, իգ. մոմ. 2. մոմ. կաղ. գոլ մօմ. 2. խոփաճաք գոլ մօմ. վիճ: — **d'Espagne**, դաճ. կնիք. կնիքամոմ. վէօփ. գոհար:

Cirer, ար-գել, ն. պատել մոմով. մոմեել. 2. ներկանել ի ծղոյս սեւ ծիւտեան. փայլեցուցանել գիօշիկս. ծոմլամէ. 3. գոհանալ պօյս առնէ, ճիլա վէրմէ: **Cirier**, ար-գիէ, ած. մոմագործ. մոմավաճառ. գոլ մօմաճառ:

Ciroëne, ար-օէն, իգ. ապակդանի ի մոմոյ. գոլ մօմաճառ ճերհիճ: **Ciron**, ար-օն, ած. մուն. որդն փոքրիկ. 2. այտուճ ի մեղ. գոհարչիճըղ. 3. փոքր ընտ գոհարչիճ գէյգոհ օլան գոհագրճըք: **Cirque**, ար-գ, ած. կրկէս. առապարէս. օյուն, ոչ ճէյգոհը: **Cirure**, ար-գիւ, իգ. օծուածք մոմով. մօմլամա:

Cisaille, ար-ջայլ, իգ. կտրածք, յատկաւածք դրամոց. ար-գիւ-գիւնիգ, գըրգընիը: **Cisailles**, իգ. յ. կտրոց, մկրատ մեծ. գոհ ճէր մահգոհը: **Cisailler**, ար-ջայլել, ն. կտրել զատ կամ զմեհմեհե գահճկանա. գոլշ խոխօգ ճիւ-գիւ ածլնըրլ գիօշիկս, գըրգմէ: **Cisalpin, ine**, ար-ջալգին, ին, ած. որ կողմ յայսկոյս Ալպեաց լերանց. ընկերական գերրլ նուրգընգոլ: **Ciseau**, ար-ջօ, ած. գրոց. քանդակագործի. գոհճէր գոլշմէ: **Ciseaux**, ած. յ. մկրատ. ձեւիչ. մոգնա:

ւէրեմ խօթաման ըստ սըվալմամ. 2. փավէխմէ։

Cimeterre, սիմըդէռ, սբ. մեռելոց. վաղակաւոր. խոճաման։

Cimetière, սիմըդիէռ, սբ. գերեզմանատեղի. հանգըստատուք. ճղըմըլըք։

Cimier, սիմէ, սբ. գարգամանակ, փետուրք ասղաւորմից. 2. գաւակ. զիատերէց. պէմէր ւէլհա սօրղաճա, ղիճյէ. 2. ավհայվանընըն պոպոս։

Cimolée, սիմօլէ, ի էփ.

Cimolite, սիմօլիթ, ի դիմաձելան կաւ. ֆիափշաց կաւ. ֆէֆէ ւէլէ։

Cinabre, սինաթռը, սբ. խթուկ. նիւեմ ինչ հանաճոց ի միաւորաւճենէ ճճըմըսոց եւ անդկի. ղինճիֆըք։

Cinéraire, սինէռէռ, ած. (ատփար) մոխրոց. ւէլ (գէռճիւն)։

Cinéraire, սինէռէռ, էփ. մոխրաատունկ. բէմատիկ։

Cinération, սինէռասիօն, էփ. գառնալն ի մոխիր. ւէլ օլմա. ւէլէ պէօնմէ։

Cingler, սինկլէ, լ. նաւասրկել գոգեալ առագաստութք. 2. ն. հարկանել. փօլը՝ էնէչէնլէր էնի կիճէ։ 2. ա՝րմէ։

Cinnamome, սինամօմ, սբ. կինամոմոն. գարիհենիկ մաատոզ. ճուրչին. ւէօրէնճուրչին։

Cinq, սէյ եւ սինկ, ած. հինգ. 2. հինգերորդ. պէլ. 3. պէշինճի։

Cinquantaine, սինկանթէն, էփ. յիսուն մի. 2. յիսներորդ ամ կենաց. էլլէ փոանէ. 2. իւլըն էլլէնճի սինկոէ։

Cinquante, սինկանթ, ած. յիսուն. 2. յիսներորդ. էլլէ. 2. էլլէնճի։

Cinquantenier, սինկանթըճընէ, սբ. յիսնապետ. էլլէ պաշըն։

Cinquantième, սինկանթիէմ, ած. յիսներորդ. էլլէնճի։

—, սբ. յիսներորդ մասն. էլլէնճի հիսոէ։

Cinquième, սէնկիէմ, ած. հինգերորդ. պէշինճի։

—, սբ. հինգերորդ մասն. պէշինճի հիսոէ։

Cinquièmement, սէնկիէմման, մ. հինգերորդ անգամ. պէշինճիսէ. իսմիսէն։

Cintrage, ր. Ceintrage.

Cintre, սէնթրը. սբ. կամար. փէմբէր։

Cintrer, սէնթրէ, ն. կամարաձեւ գործել. յօրինել. փէմբէր պէնէիճ իսթմաէ։

Cippe, սիփ, սբ. կոճղոց. քարկոճղոց. պիփիճէ ճոչ։

Cirage, սիռաժ, սբ. օծուածք, փայլեցուցանելն մոմով. 2. սեաւ ներկ կօշկաց. մոմլամա. 2. գոռոզութիւն պօյռոը. ւլռոխը։

Circompolaire, սիռգօնբօլէռ, ած. շուրջ պտուտաւ (երկիր). գոռխոց ընվէրսէնտիէ։

Circoncire, սիռգօնսիռէ, ն. ճլփատակել. սիռնէնքըն կէսմէ։

Circoncis, սիռգօնսի, սբ. ճլփատակած. կրճատասկան. սիռնէնքըլը։

Circoncision, սիռգօնսիզիօն, էփ. ճլփատութիւն. սիռնէնքը։

Circonciseur, սիռգօնսիզէօռ, սբ. ճլփատիչ. սիռնէնքը կեսիճի։

Circonférence, սիռգօնֆէռանս, էփ. շրջանակ, շրջապատ բոլորակի. չէվրէ. փոյրէ։

Circonflexe, սիռգօնֆլէքս, ած. Accent —, սպարոյկ. նշան ինչ սյապիսի (^). հրըտէքը իւլ-սրփ։

Circonlocution, սիռգօնլօքիւզիօն, էփ. շրջաբացատրութիւն. գարձուածով քան. փալըչըք սօզ. ըխըվէվ-ֆէ ւէլմա։

Circonscription, սիռգօնսքրիփզիօն, էփ. սահմանագրութիւն. հրափոփ, սինօր ւէքմէ։

կործանում ես. 2. ծախսաւորութիւն. 3. յանցանք. փոշի. Էջ. 3. պակաս. պարապ. 3. խոչընդոտ։
— d'eau, ջրվէժ. խօփորման աղբատ տեղ ջրի. աղբատ։
— de période, կառուցած. կնիք. խիտուէն։
La — du jour, առաւօտեան աւուրն. ախտամ պատճառ։
Chyle, չիւլ, էփ. խտխտաց. մանուկց. փէյլոս։
Chylification, չիւլիֆիքասիօն, էփ. փոփոխելն ի խտխտաց. փէյլոս օլմա։
Ci, ախ, ած. աստ. պատճառ։
Par-ci par-là, ասրկը ասրկը. աստ անդ. ընդ ժամանակս ժամանակս. շատ պատճառ։ վրէկլի վրէկլի։
Ci-après, ախ-ապրա, ած. այսուհետեւ. պատճառն ասիրա։
Ciboire, ախպուար, աբ. արքասուսի. մանանասուսի. փուռպաս փոռը։
Ciboule, ախպուլ, էփ. փոքրիկ դալար սոխ. խոպէ ոզան։
Ciboulette, ախպուլէթ, էփ. ապգ մնչ խատարայ. պէր ոյ ասրմասոփ։
Cicatrice, ախֆատրիս, էփ. ապի. երաշխեպէք. խորս նիշանը. պէրի։
Cicatriser, ախֆատրիզէ, ն. կցել գվէրս. 2. ապի պործել. խորայը պիրիչիրմէ. իլիրիմ խիմէ. 3. խորս նիշանը պրոփմաք։
Se —, յ. կցել, բժշկել վիրայ. խորս պիրիչմէ։
Cicéro, ախէրօ, աբ. նշանագրայմ մնչ. պէր նէչ հարց։
Cicérole, ախէրօլ, էփ. սխտոռն. նոխուար։
Cicérone, ախէրօն, աբ. առաջնորդ, շրջեցուցիչ օտարականաց. խոպանճըարը ևիշպէրէն։
Ciclamen, ախքլամէն, աբ. արջառակ. ֆաղֆ. լաւշ. ճաճար շէնշամը. փօնաշ խիմէյն։
Cicutaire, ախքիւթէր, էփ. կոպտին մոլախին. ոսո պոլ պըրտանը։
Cid, ախ, աբ. հրամանատար. զօրավար. փր. ախչիփ։
Cidare, ախփար, էփ. խոյր. ապգարաւշ. 2. նաւսակ. խոփ Աճէ փոփիշհըրընըն ֆոճը. 2. սանգալ։
Ci-devant, ախ-փըվան, ած. յառաջագոյն. պռանփան եվվէլ։
Cidre, ախփը, աբ. ցրի ի խնձորոյ. մրգօղի. խըմ շէրպաթը. փյվէ շէրպաթը։
Ciel, ախէլ, աբ. (յտ. Cieux). երկին. աստղք. 2. արքայաւմխուն երկնից. 3. գաւառ. օդ. յատին. 4. Աստուած. 5. (յտ. Ciels). ձերգաւն. ևէօյ. ասխուան. էրլէրէլար. 2. ցիւնէն. 3. հնվէ. 4. Աւլահ. 5. ֆնավան։
Cierge, ախէրճ. աբ. մոմ. մոմկալն. պոլ մոմա։
Clergier, ախէրճիէ, աբ. մոմավաճառ. մոմավաճառ. պոլ մոմաճառ։
Cigale, ախիլ, էփ. ճպուռն. ավազոտ պէօճէյի։
Cigare, ախիար, աբ. գլանաձեւ ծխախոտ. չիխար. ախիար։
Cigogne, ախիոյնը, էփ. արտպիյ. տատիզն. լոփլոփ. չէյչէփ։
Ciguë, ախիւ, էփ. մոլախինդ. խնդակոմ. պոլորըրան։
Cil, ախէլ, աբ. արտեւանունք. փէրփէփ։
Cilice, ախլէ, աբ. խարտ. քուրձ. խարպազն. լոլ. խորար։
Cillement, ախյէլմէ, աբ. թարթափել ական, արտեւանաց. կէօզ, փէրփէփ ոյնամաը։
Ciller, ախյէլէ, ն. չ. թարթել, թարթափել գայլ. կէօզէ-նէ ոյնամիմաք, ալըէ փոփմաք։
Cime, ախ, էփ. գագաթն. արտեւան. ֆնէփէ. պոլ։
Ciment, ախմէ, աբ. շաղախ. փէրճի խօրատան։
Cimenter, ախմէնթէ, ն. ծեփել շաղախով. 2. պինդել.

Quelque chose, քնչ. ասկաւ քնչ. ոչէր չէյ. ոչէր ապ։

Chou, շու, ար. (յտ. Choux). կաղամբ. լահանա։

Choucas, շուֆա, ար. ճայ-ևան. ոկնէ+լի ֆարշա։

Chouette, շուէտ, իգ. բուա. պայֆուշ։

Chou-rave, շու-ռավ, ար. Choux-fleurs, շու-ֆլէօռ, ար. յտ. կաղամբ. ֆարնա-պիլ։

Choyer, շուայէ, ն. խնայել. պահել խնամով. 2. գըր-գել. գգուել. * շոյել. ներ-կէտ+. ըլլըգեյէտ+ ասֆլամաֆ. 2. օրշամաֆ. ֆէտ+ սէվմէտ+։

Chrême, ռ-քմ, ար. եւ օծանմեան. եւ անոյշ. միւռոն. պֆ-հն։

Chrémeau, ռ-քմօ, ար. գգակ սկրտութեան. ըռաֆ-նոց։

Chrestomathie, ռ-քռօ-մաթի, իգ. հատընտիր. ժողո-վածոյ մատենագրաց. հռո-ռոքռօպի. քնչ։

Chrétien, enne, ռ-քրիէն, ենէ, ար. եւ իգ. քրիստո-նեայ. ռրիռիէյան։

—, ած. քրիստոնէական. ռրիռիէյանէ։

Chrétiennement, ռ-քրիէն-նըմա, մ. իբրեւ զքրիս-տոնեայ ռրիռիէյանճա։

Chrétienté, ֆ-քրիէնթէ, իգ. ևրկիր քրիստոնէից. քրիս-տոնէութիւն. ռրիռիէյանըգ։

Chrie, ռ-ի, իգ. պէտք (ձեւ քնչ ճարտարրհօտական). հըշ-գի հռանի. ռ-ըի՛ն ռ-գ-ել։

Christ, ռ-ի-ս, ար. Քրիս-տոս. հռ-ի։

Christianisme, ռ-ի-ս-տիա-նիզմ, ար. քրիստոնէու-թիւն. ռրիռիէյանըգ։

Chromatique, ռ-օմա-տիք, ած. (նուագ) ի գաղտ կի-սատձայնից յաջորդակ. նիմ--վիըռիք ռ-ոէըմըգ(մ-ֆ-մ)։

Chronique, ռ-ոնիք, իգ. ժամանակագիրք. ռ-ուիք։

—, ած. բազմամեայ, հնա-գետ (ախտ). ֆ-ոէիֆիչ, իշէ-լանմըշ (իչիֆի)։

Chroniqueur, ռ-ոնիֆէօռ, ար. ժամանակագիր. ռիվ-րիհճի։

Chronographie, իգ. ռ-ոօգռ-աֆի, Chronologie, ռ-ոօլօժի, ժամա-կագրու-թիւն. ժամանակախոսու-թիւն. ի՛նչի ռիվրիհի. հիռաղ ի-լ-կէշման։

Chronologique, ռ-ոօլօ-ժիք, ած. ժամանակագրա-կան. ժամանակախոսական. ի՛նչի ռիվրիհիճ ռ-ոչիր։

Chronologiste, ար. Chronologue, ռ-ոօլօժիռ, ժամանակա-գիր. ռիվրիհիճ ֆօչրէռէն. հռ-հաղռ ի-լ-կէշման։

Chronomètre, ռ-ոօմէռ-ը, ար. ժամանակաչափ (գոր-ծի). մըֆէռ՛ռ կվֆռի։

Chrysalide, ռ-իզա-լիռ, իգ. որդն միակեաց ի պատեանն. ռըռի-ըը ֆօչա-լաչը։

Chrysanthème, ռ-իզ-ինթէմ, ար. ասկրծապիկ. ալռա-նճըֆ։

Chrysocolle, ռ-իզօֆօլ, իգ. ասկրասպինձ. ևֆչռ ի-չ-չէհիռ։

Chrysographe, ռ-իզօգռ-աֆ, ար. ասկրգիր. չէրռի-վիռ։

Chrysolithe, ռ-իզօլիթ, իգ. ասկրակն. ասկրքար. ա-րը ի-ֆռ-ռի։

Chrysoprase, ռ-իզօփռա-զ, իգ. ասկրզմրուխտ. կօզ չօռ-ճռ-զռ։

Chuchoter, չի-չօֆէ, ն. հծծել. ֆը-ըլռ-մ-ֆ։

Chuchoterie, չի-չօֆը-ի, իգ. չշուռիչ. հծծանք. ֆը-ըլռը։

Chuchoteur, euse, չի-չօֆէօռ, իօչ, ար. եւ իգ. չշիչիօղ. հծծող. ֆը-ըլռ-ը իֆ-ֆռ։

Chut, չի-ֆ, ինչ. լաւ լիր. ռռռ օչ։

Chute, չի-ֆ, իգ. անկում.

Chocailler, ը֊ֆ֊այլ֊ել, և. գիտնահարել. ֊եր֊ող ծլմոֆ։
Chocolat, ը֊ֆ֊օլ֊, ած. հայտ եւ ըմպելի ի հնդկանըզոյ. ը֊ֆ֊օլ֊ի։
Chocolatière, ը֊ֆ֊օլ֊ատ֊իել֊, իֆ. անօթ եփելոյ զըմպելի ի հնդկանըզոյ. ը֊ֆ֊օլ֊ի եւ իւղեր֊ճել֊ ֆ֊ոպ։
Chœur, ֆել֊ո֊, ած. պատ, գաս երգեցկաց, հրեշտակաց. 2. երգ գասուց. 3. տեղի երգեցկաց. գաս (եկեղեցւոյ). ֆիլել֊ել֊ֆ֊ել խոնել֊ել֊իլ֊ ակ֊օլել֊իլ֊ն. ել֊ըս֊ել֊հի֊ն֊ել֊վել֊իլ֊ն. ել֊ըլայի֊ ել֊ըլել֊ակ֊ել֊ի. 2. ա֊հել֊. 3. ֆել֊ել֊ել֊ին ակ֊օ֊ել֊ն֊ել֊ի֊ ել֊ըս֊ակ֊ը֊ն֊ ել֊ել֊ել֊ել֊ի֊ն ել֊ըլել֊։
Choir, ը֊֊֊, և. ան֊կան֊ել. ակ֊ը֊ի֊։ [սրել. ֊եր֊ը֊ի֊։
Choisir, ը֊֊ա֊ել֊, ն. ընտրել. 2. ընտիր ընտրեալ. ֊եր֊ող. 2. ֊եր֊ել֊ի֊։
Choix, ը֊֊, ած. ընտրութիւն. 2. ընտիր ընտրեալ. ֊եր֊ող. 2. ֊եր֊ել֊ի֊։
Cholédologie, ֆօլ֊ֆ֊օլ֊օգ֊իէ, իֆ. մաղձախօսութիւն. ա֊ֆ֊ը֊ ել֊ը֊իլ֊ել֊ել֊ ծ֊ել֊ը֊ի֊։
Cholédoque, ֆօլ֊ֆ֊օֆ, ած. մաղձընկալ. (ել֊ճ֊ը֊ել֊) ա֊ֆ֊ը֊։
Choléra, ֆօլ֊ե֊, ած. մաղձայոյզ. մաղձացաւ. ֆ֊օլ֊ը֊ը֊ իլ֊լ֊իլ֊ի։
Cholérique, ֆօլ֊ե֊իֆ, ած. մաղձայուզի. մաղձայոյզ. ֆ֊օլ֊ը֊ը֊յ֊ ֆ֊այիը. ֆ֊օլ֊ը֊ը֊լը։
Chômable, ը֊ծ֊ալը, ած. **Fête —**, աօն հրամայեալ. ֆ֊֊յ֊ը֊֊լ֊ծ֊լ ել֊օրել֊֊։
Chômage, ը֊ծ֊ել֊, ած. աօնել֊ն. շաբաթօ֊ուածն. գադարուածն. ել֊օրել֊֊ ել֊֊ել֊ծ. ել֊ել֊իլ. ը֊֊հել֊ ֆ֊֊ը֊ծ. ը֊հել֊ ակ֊ը֊ել֊֊։
Chômer, ը֊ծ֊, և. շաբաթօ֊ուանալ. գադարեցուցանել. հանգչիլ. իլ֊ել֊ն ֆ֊ել֊իլ֊ել֊. ել֊ել֊իլ ել֊ծ֊ել֊. ը֊հել֊ել֊ան֊ծ֊ել֊։ [ել֊֊ել֊ծ֊ել֊։
—, ն. աօն խմբել. ել֊օրել֊֊
Chondrologie, ֆօ֊ֆ֊֊օլ֊օգ֊իէ, իֆ. աճառաբանութիւն. ակ֊ն ել֊ը֊ ը֊ա֊ը֊իֆ։
Chopine, ը֊ֆ֊ին, իֆ. չափ ինչ. ակ֊ը ֊օյ ել֊օլ֊իլ֊֊։
Chopiner, ը֊ֆ֊ին֊ել, և. յաւրբ֊շաբաթեան հաւատանել. ատեան գինի ըմպել. ակ֊ը ֆ֊ի֊֊ը֊իլ֊ել֊ իլ֊լ֊ե֊. ֊ըֆ֊ ֊ըֆ֊ ը֊ել֊ֆ֊ել֊ ել֊լ֊ե֊։
Choppement, ը֊ֆ֊ը֊ծ֊ալ, ած. գիծելն. գայլծուծ. ել֊ել֊ել֊ֆ֊ել֊ել֊։
Chopper, ը֊ֆ֊ել, ն. գիծել. գայլծապղել. գայլծել. ֆ֊֊յ֊ծ֊ալ֊. ել֊ել֊ել֊ֆ֊ել֊ել֊։
Choquant, ante, ը֊ֆ֊ալ, ալը, ած. բիրտ. խիտ. նեղիչ. գժնդակ. տագնապուկ. ինճիրճիճ. ֆ֊֊ել֊ֆ֊ել֊ իլ֊֊ ակ֊֊. ֆիլ֊ել֊։
Choquer, ը֊ֆ֊ել, ն. բախել. ընդհարկանել. 2. ձեռաւել. վշտացուցանել. ծ֊ը֊ն֊ել֊ել. չծ֊ուել. հաճոյ. ֊֊ը֊ծ֊ալ. ը֊ել֊ը֊ծ֊ալ. 2. ել֊ել֊ել֊ել֊։
Se —, յ. բախել ընդ միմեանս. 2. գառնանալ. չհաճել. ֊ը֊֊ծ֊ալ. 2. ել֊֊ել֊ել֊ ել֊ել֊ել֊։
Chorégraphie, ֆօ֊ել֊֊֊իէ, իֆ. կաքաւագրութիւն. գիտութիւն, նկարագիր հանդամանաց պարուց. ֆ֊ել֊ն ը֊֊ֆ֊֊։
Chorévêque, ֆօ֊ել֊ի֊ֆ, ած. քարեպաշտօն. ել֊ը֊ֆ֊օլ֊իլ֊ել ը֊֊ակ֊ ել֊ան ֆ֊ել֊֊ֆ֊֊։
Choriste, ֆօ֊ել֊ֆ, ած. երգեցիկ ի գաս. ել֊ել֊ել֊ել֊ ել֊֊ը֊֊հ ել֊ել֊ել֊ը֊ն։
Chorographie, ֆօ֊օ֊֊֊իէ, իֆ. գաւառագրութիւն. նկարագիր գաւառաց. ել֊֊ել֊իլ֊ել ֆ֊֊ը. ը֊֊ել֊ ել֊֊ել֊ ակ֊֊։
Chorus, ֆօ֊ել֊֊, ած. **Faire —**, երգել ի միասին ի ակ֊ան. ձայնակից լինել. 2. միաբանել. հաւանել. ֊֊֊ը֊֊ֆ֊֊ ակ֊֊ակ֊ը (ը֊֊իէ) օֆ֊֊ծ֊ֆ. 2. ֆ֊ակ֊ օլ֊ֆ. հ֊ֆ֊ ել֊ը֊ֆ֊։
Chose, ը֊ը, իֆ. իմն. ինչ. իրք. 2. ինչք. գոյք. ել֊ա֊ել֊ իլ. 2. ծ֊ը։ ել֊ը֊իլ֊ել֊։
La — publique, աէրութիւն. ֆել֊ել֊ել֊։

մուացածին. քնօրական. ինչ-ինչ։ Խոյալի։

Chimériquement, չիմէռիքման, ած. մուացածին խորհրդով. քանդագուշանօք. Խոյալի պէս խորհ. ինչ։

Chimie, չիմի, եդ. քնագուծութիւն. տարրալուծութիւն. ի՛մ։

Chimique, չիմիք, ած. քնագուծական. ի՛միայ գործ։ ի՛մի-ական։

Chimiste, չիմիսթ, ար. քնագէտ. տարրալոյծ. ի՛միաբեր։ ի՛միական։

Chinfrenau, չինֆընօ, ար. հարուած ի գլուխ. պոլ առքա։

Chinquer, չինքէ, ը. գինեհարել. գինի առատիկ ըմպել. ուրիշ օրհ։ ը. լծէ չորոդ ինձէ։

Chiourme, չիուռմ, եդ. գերիք պատերազմիկ նաւագործ։ ի՛մ-ուժ ած օրն կ՚ուրեր։

Chipoter, չիփօթէ, ը. գանգատել. յամր գործել. 2. մաքառել. օյտնմամբ. առվաստանիլ. 2. ի՛մ-ձգտիլ ինչի՛։

Chipotier, ière, չիփօթիէ, ար. եւ եդ. գանգատկոտ. ծանրաշարժ. 2. մաքառող. հրաման. ուշիր գործոն. 2. ինչ-ոճը։

Chique, չիք, եդ. լու առագոյ. մուն. երեխայ. փո՛ք էրեխայ պէս օյ էի՛ն-չի՛ն էրեր։

Chiquenaude, չիքընօտ, եդ. հարուած միջին մատամբ. * պոնգ. ֆի՛ն։

Chiquet, չիքէ, ար. մանր փոքրիկ. կամ մի. ի՛ն-չիքի՛ն։ ֆի՛ն-չի՛ [ուշիր ուշ։ — ă —, առ. սակաւ սակաւ.

Chiqueter, չիքընթէ, ն. գործ զատուկ. ի՛ն-ի՛ն թաթմանք։

Chiragre, ի՛մ-այ-ը, ար. ձեռնացաւ. ի՛ն ձիճ-ուը։

Chirographaire, ի՛մ-օյ-ֆի՛ր, ար. մուրհակաւոր. պարտատէր յորոյ ձեռին կայ առանձնական ձեռնագիր պարտապանին առանց հաստատութեան այնմիոյ. ի՛մ-ի՛ն-ի՛ն մոլիքեին ի՛ն-ինչի՛ն ի՛ն-ինչ-ի՛ն օյ-ի՛ն-ձոնչ ի՛ն-ի՛ն-ի՛ն օյ-ի՛ն ալ-ֆի՛ն-ի՛ը։

Chirographe, ի՛մ-օյ-ֆ, ար. ձեռնագիր. մուրհակ. ի՛ն ի՛ն-ի՛ն-ի՛ն ի՛ն-ի՛ն-ի՛ն։

Chirologie, ի՛մ-օյ-ի՛, եդ. ձեռնախօսութիւն. պարմանի՛ն-ի՛ն-ի՛ն ի՛ն-ի՛ն-ի՛ն։

Chiromancie, ի՛մ-օմանի՛, եդ. ձեռնահմայութիւն. ձեռնածութիւն. ի՛մ ի՛ն-ի՛ն։

Chiromancien, ի՛մ-օմանի՛-ի՛ն, ար. ձեռնահմայ. ձեռնածու. ի՛ն ի՛ն պ՚ի՛մ-ի՛ն ի՛ի՛ն։

Chironomie, ի՛մ-ոնօմի, եդ. ձեռնարուեստութիւն. ի՛ն օյնաիմա ֆի՛ն։

Chirurgical, ale, չի՛ր-ի՛մ-ի՛ն-ի՛, ած. վիրաբուժական. ցերեկոյ պայծառ։

Chirurgie, չի՛ր-ի՛մ-ի՛, եդ. վիրաբուժութիւն. ցերեկոյ։

Chirurgien, չի՛ր-ի՛մ-ի՛ն, ար. վիրաբոյժ. ցերեկոյ։ [cal.

Chirurgique, ած. Chirurgi-

Chiure, չի՛ր, եդ. աղտ, ծիրտ ճանճից. * ծեւտուկ. ի՛ն-ի՛ն ի՛ն-ի՛ն-ի՛ն-ի՛ը։

Chlamyde, ի՛մ-ի՛, եդ. քղամիդ. ի՛ն-ի՛ն։

Chlorate, ի՛ը-ոյ, ար. քղորած. քղորամիաթու աղ. ի՛ն-ի՛ն-ի՛ն։

Chlore, ի՛ը, ար. քղոր. նիւթ ինչ կանաչագոյն. ի՛ն-ի՛ը։

Chlorique, ի՛ը-ի՛ն, ած. քղորական. ի՛ն-ի՛ն։

Chlorose, ի՛ը-օչ, եդ. կանաչ ախտ. ցերեկոյ ի՛ն-ի՛ն։

Chlorotique, ի՛ը-օտի՛ն, ած. ախտացեալ կանաչ ախտիւ. 2. (նշան) կանաչ ախտի. ցերեկոյ ի՛ն-ի՛ն։ 3. ցերեկոյ ի՛ն-ի՛ն-ի՛ն դոյլ։

Choc, ի՛ն, ար. բախիւն. 2. ընդդիմադարձութիւն. 3. աղէտք. ասբ-ի՛. ի՛ն-ի՛ն. 3. ի՛որ-ի՛ը ի՛ն. 3. ի՛որ։

Ե՛, ած. եւ է. կուսաբեր. պարտաւոր ի՛նքնին. ինքնին. ե՛ս. պարտաւորեմ։

Chiche, չիչ, ած. կծիր. կծծի. 2. անպիտան. ողորմելի. Իշ. 2. ֆինա. ոչինչ։ Pois —, պաճուճ. ոսոխոտ։

Chichement, չիչմա՛ն, ած. կծծումբեմ. խոհեմութեամբ. խոհեմութիւն։

Chicheté, չիչո՛ւթ, է. կծծումթիւն. ներեցկոտութիւն։

Chicon, չիքօն, ած. հազար հանգոյցոց. ծոմ մազուկ։

Chicorée, չիքօ՛ր, է. եղէգ. եղերդ. հնդիւղ։

Chicot, չիքօ, ած. կոճղ. 2. հանգոյց, ոսկր ի տունկ. 3. կրկուռ. կոտոր փայտի. 4. արմատ ատաման բեկեալ. ի՛ր ինքն։ 2. պատրուակ. 3. օտար ելոյթ. 4. ելոյթ ի՛ր ինքնին։

Chicoter, չիքօտ՛, ն. վիճել վասն դիպուածոյ իրաց ոչ երէց նէրկոյ։

Chicotin, չիքօտէ՛ն, ած. հիւթ ցմախոյ. հիւթ դառնեղ. ազ նօշ. չիրեր։

Chien, չի՛էն, ած. շուն. 2. շուն (ատամնաստուն). 3. ունեցիք. ածան. 4. ունեցիք կայծհանի հրացանից. ելոյթ։ 2. ելոյ ղիւրցի՛ն. 3. ելոյ ինքնին. 4. ինքնի՛ն ելոյսս։ Entre — et loup, ի լինել գիշերի. ի սկսանել գիշերի. ֆանչըքէ պատուրէն։

Chiendent, չիէնտա՛ն, ած. սեղ. այբէ օ՛ճառ։

Chien-marin, չիէն-մա՛էն, ած. ծովաշուն. շանաձուկն. ելոյելոյ պատուրէն։

Chienne, չիէն, է. մատակ շուն. քած. ֆանճըք։

Chienner, չիէնէ՛, ն. ծնանել (շան) կորիւնս. (ելոյելոյ) ելոյսս։

Chier, չի՛է, ն. եւ ն. քնկնուլ զաղջ. ըզմա՛ն։

Chiffe, չի՛ֆ, է. գրգռեակ. կերպաս հնացեալ. ելոյ ուղղ. ելոյլոյրք։

Chiffon, չիֆօ՛ն, ած. ցնցոտի. գրգիռ. 2. զարգաք. պաճուճանք կանանց. ելոյ պատուելոյ. 3. պուչ։

Chiffonner, չիֆօնէ՛, ն. պատառել. 2. խուճել. ապականել. խանգարել. իրրիֆ. 2. ելոյնէլիւ. պատրաստ պատրաստ երիւ։

Chiffonnier, ière, չիֆօնիէ՛, է՛ր, ած. եւ է. որ ժողովէ կուսաս պատառատուն. 2. լարեր. 3. կապացոյց. ելոյլիր ուրճը. 2. հնվաճառ. 3. նիւթեր։

Chiffre, չի՛ֆր, ած. թիւ. թուանշան. թուագիր. 2. ծածկագրութիւն. ծածուկ նշանագիրք. 3. ծածուկ բարբառ. բառմ. 2. պահելիքը ելոյս. հատ. բառ մահագրի. անլուծելի նիւթ։ 3. լուսնի հանգոյ։

Chiffrer, չիֆրէ՛, ն. թուանշանել. նշանագրել. նշանակել թուանշանիւք. 2. գրել ծածուկ նշանագրովք. բառմիրը ելոյս. բառմ ելոյս. 2. հատ՛ հատ՛ ելոյս ելոյս։ — , ն. հաշուել թուանշանօք. բառմիրս հնաց երիւ։

Chiffreur, չիֆրէօ՛ր, ած. համարօղ թուանշանօք. բառմիրս հնաց երիւ։

Chignon, չիյնօ՛ն, ած. ծոծրակ. 2. հիւսակ վարսից ի վերայ ծոծրակի. ելոյ. ելոյ. 2. ած. ելոյելոյ պատելոյրս. ած ելոյիւ։

Chiliade, ի՛լիէ՛, է. հազար մի. պիւ։

Chiliarque, ի՛լիա՛րք, ած. հազարապետ. պիւ պատրէ։

Chilone, ի՛լօն, ած. մեծաշուրթն. ելոյելոյ պատուելոյրս։

Chimère, չիմէ՛ր, է. պայքար. վարդապետի քաղ. հղկերուածքաղ. 2. քնորք. քանդագուածք. չիմա. 3. խայտ։

Chimérique, չիմէրի՛կ, ած.

հրիմ · 3 · կոճ · պճեղն · 3 · բոյիմ , բուխակ նուագարա-նաց · չխէ · 2 · խօֆ-օֆ · 3 · ուռ չխէ-ի , ուռ-խ-ուբը ։

Cheviller, չըխէյ-ի-ե , ն · պնդել սեպիւբ · չխէյ-ի-ցի-ւ ։

Chevillure, չըխէյ-ի-ո-ւ , ից · տաե զոնաք , եղջեր եղջերուի · ից-ի-ւ պոյնո-ա-ըբը , տա-ւ-ըբը ։

Chevir, չըվիր-ու , ն · միաբանել · իրաւախոհ լինել · 3 · օգտել · վայելել · ուս-ը-ցմաք · 2 · խոս-ը-ցնմաք · ուֆնա-ընը պ-ուրմ-ի ։

Chèvre, չէվ-ը , էն · այծ · 2 · լծակ · բառնալիք · մոյիմ · 3 · աստեղաստուն այծեղջեր · ի-եւ · 2 · խըտ-ու-ը · էն-ի խ-ը պըտ-ոճ-ի պըրէ , ուբն · ի-ե-ը-լեցնի-ի օպ-ոնաուն ալ-ընպ-ի-ի պ-ուրի-ի · 3 · պ'-ը-ցի ցնա-ա ։

Prendre la —, զայրանալ վայրապար · զոլ ի-ե-ի հզը-ը-ցմ-ի ։

Chevreau, չըվ-օ , ար · ուլ · ալղ (էգ ձագ այծի) · ամիկ (արու ձագ այծի) · չխէյ-ի · օղ-ը-ի ։

Chèvrefeuille, չէվ-ը-ֆէնօղ , ար · վարդ երիթռվի · *այծի սեբեւ · ի-եւ խ-ի-ը-ղը ։

Chèvre-pied, չէվ-ը-բիե , ից · նոխազատն · այծատն · ի-եւ այ-ի-ը ։

Chevrette, չըվ-ետ , էդ · էգ խարբուզ · 2 · ազգ ինչ խեցգետնոց · 3 · փորրիկ երկաճի կրանարատի · 4 · երեքատանի · փէյ ի-ա-ցի · 2 · ալիր օշ ը-ինօ-ղ · 3 · փ-ը-չ-ի-ե-ի օ-ցա-ե ա-ի-ի · 4 · ա-ցայ-ե ։

Chevreuil, չըվ-ը-օյ , ար · խարբուզ · այծեամն · ի-ա-ի-ցի · չ-ի-ե ։

Chevrier, չըվ-ի-ե , ար · այծապած · ի-եւ չ-ոպ-ը ։

Chevrillard, չըվ-ի-լի-ա , ար · այծեաձիկ · ուլ այծեամն · ի-ա-ցի-ի խ-ուլ-ը-ը ։

Chevron, չըվ-օյ , ար · հեծանը ատենաց · 2 · մազ այ-ծ-ի · չ-ին-ը ի-ա-ոպ-ը , ի-ե-ի-ի-ի · 2 · ի-եւ ի-ի-ոյ-ե ։

Chevronné, ée, չըվ-ո-ի , ից · հեծանաւոր · ի-ե-ի-ի ։

Chevroter, չըվ-օ-ի , ն · ամիկ ծնանել · 2 · պայրանալ · 3 · ատտոտալ · վազվազել · 4 · պայծի ձայն ածել յերգելն · երգել պապաչելով · (ի-եւ) խ-ի-ը-ւ-ցմ-ի · 2 · ի-ըմ-ի · ի-ա-ըբ-ցմ-ի · 3 · հօղ հօղ ը-ըբ-ցմ-ի · ը-ըբ-ոյ-ի-ի լինի-ի · 4 · ի-եւ ի-ա-ւ չ-ը-ցմ-ի · ի-եւ ա-ի-ւ ը-ի-ա-ըմ-ի ։

Chevrotin, չըվ-օ-ի-ն , էն · մորճ այծենի · ի-եւ ի-ե-ի-ի ։

Chevrotine, չըվ-օ-ի-ն , էն · կապարեայ գնդակը առ ա-ը-ալոյ զայծեամն · է-ա-ցնի ավ-ւմա ի-ն-ն ա-ւ-ն ։

Chez, չէ , նե · ի տան · առ · ի մէջ · խ-ի-ի · խ-ն-ը-ցա · ա-ի · տա ։

Avoir un chez soi, առանձինն , սեպհական տուն ունել · խ-ի ի-ե-ի ։

Chiasse, չի-ա , էդ · կղկը-ղանք , փրփուր երկաճ-ոյ · 2 · ծիրտ ճանճից · կտիտ ա-ը-գան · 3 · մրուր · մաղին պ-ը-պ-ո-ր-ւ-ը-ը · 3 · պ-ին-ի պ-ը-պ-ո-ր-ւ-ը-ը · 3 · ի-ը-ր-ի-ա ։

Chicane, չի-ե-ան , էդ · կղկղանք · խաբէութիւն · գրանգատանք · ի-ե-ւ-ի-ւ-ի ։

Chicaner, չի-ե-ան-ի , ն · կղկղել · նեղնգել · ատալօդ բանս ի կիր արկանել · 2 · ատգ-ատանել · խ-ծ-ծ-ել · 3 · մա-ք-ա-ա-ել վասն գոյգն ինչ իրաց · ի-ե-ւ-ի-ւ-ի-ի · չ-ե-ր-ի-ւ-ի-ի · ի-ն-ի-ի · 2 · ը-ընմ-ի · խ-ա-ա-ա-ր գո-ը-չմ-ի · 3 · ճ-ի-ւ-ի գիր չոյ ի-ւ-ն պ-ի-ա-ա-ի-ւ ի-ն-ի-ի ։

Chicanerie, չի-ե-ան-ը-ի , էդ · բանգատութիւն · խաբէու-թիւն · ի-ե-ւ-ի-ւ-ի-ի ։

Chicaneur, euse, չի-ե-ա-օ-ո , ի-օ-ւ , ար · եւ էդ · նեղնգատար · խաբեբայ · բանագիտ · 2 · կագացող · ի-ե-ւ-ո · չ-ե-ր-ի-ւ · 2 · ն-կ-ը ։

Chicanier, ière, չի-ե-ան-ի-ե ,

Chérir, ընտրել, ն. սաստիկ սիրել. ըստ սովորի։
Chérissable, ընտրելի, ած. արժանի սիրելոյ. սիրելի. սովորական։
Cherté, ընդարձակ, էգ. մեծասքանութիւն. ծանրագնութիւն. սով. պահանջելիք. ընկալիք։
Chérubin, ընտիր-պիղծ, արբ. քերովբէ. փերթողին։
Chervis, ընտիր, արբ. շատ քաղցր, անուշահամ ուտելիքին. ընտիր հովանոց։
Chétif, ive, ընդունայն, իվ, ած. գձուձ. անշուք. գոյզն. յոռի. սովոր. ցիւղի. փոքրիկ։
Chétivement, ընդունայնաբար, ած. գձուձութեամբ. ծշնուաքութեամբ. սովորութեամբ։
Chétron, ընդօղի, արբ. գարեան արկղ. սանդըխի փերթեայ. ընտիր։
Cheval, ընձի, արբ. ձի. երիվար. 2. գրասուս. ապուշ. ոչի. 2. հոյլան. սխընդըղ։ [ընդրէ։
— **marin**, ձիագետ. ոչի պատ-
Écrire à —, գրել սասանութեամբ. գրել յոյժ սխալագութեամբ. էն՝ խօլիագիծ (ձեռագ) խաշմէ։
Médecine de —, սասանիկ դեղ. ընտիր ախտահանիչ խոտ։
Être à — sur qch., վերբ ի վայր յերկչելու. յանկ կըսկնել եւ երկբկնել. արտըղ արտըղ ինձ։
Chevaux, արբ. յտ. սյրուձի. հեծելազք. ոչիը սասիր։
Chevaler, ընձիկ, ն. գնալ եւ գալ. երիվարկա առնել երիսարաս. ոչի ըստ ինիոց ինընէ։
Chevaleresque, ընձիընէ, ած. սասկասական. սասկասաց. սիսեհի. սիսեհիսիրե պոյէր։
Chevalerie, ընձիութի, էգ. սասկասութիւն. կարգ, պատիւ սասկասաց. 2. սասկաք. սիսեհի վերինագործ, էգինիսըղ. 2. սիսեհիսիսիր։
Chevalet, ընձիկ, արբ. պրկոց. գերոց. 3. կազմած. մոյճ. նեցուկ. լաթակալ սահասակնուագարանաց. իսէնճիք ճէնոգերիք. 3. պատիկ. էհոան ինքնիսիրինէն երեխի. խօսիք (հերիք)։
Chevalier, ընձիկ, արբ. սասկաս. հեծեալ ազնուականն. 3. կոցարբ. ձիասկան թուչուն. պեյլոպ. փրչ. սիսէհի. 2. ըսպասկ. ազի օդիպօլ։
— **d'industrie**, խաբերթայ. գրիթիչ. հինգերոբ. պօլսանորըճ։ [պրէրի։
— **de la coupe**, գինագէն.
Chevaline, ընձիկէն, էգ. **Bête —**, հեծանելիք. երիսարբ. գրասաս. պինիգ. սի։
Chevance, ընձիոյ, էգ. ինչք. գոյասպուելիթիւն. մալ. վորձիի։
Chevauchée, ընձիոյք, էգ. ազգերուելիթիւն սպաշտօնէից սուք երիսարաս. սի ընտ ինքնիգ ընդ գօրսմա։
Chevaucher, ընձիոյք, ն. ձիավարել. գնալ երիսարաս. սի ընտ ինինգ։
Chevauchons (à), ած ընձիոյի, գ. հեծանելով. ըստ օրինակի հեծելոց. սիս պինգիչ ինգ։
Chevau-légers, ընձի-նիք, արբ. յտ. հեծելապօր ինինեւաձի կամ ինինեւ վառելագ. խոչիճ սիսվորձիան։
Chevelu, ue, ընձիընիք, ած. հերաւոր. վարսաւոր. սոլը. սոլսիը. ինիլիճ։
Chevelure, ընձիընիք, էգ. վարսք. հեր. 2. սերբուք. վարսք ծառոց. սոլ 2. խօսիսիճ։
Chevet, ընձիկ, արբ. սնարք. բարձ գլխոյ. պեօլէյին պոլ ինօսիը. պոլ խօսիընը։
Chevètre, ընձիկսրը, արբ. պախուց. 2. պատան ծառերոց կամ ծնօտի. ինչ. 3. էրբէի ընկնկնին պօլը։
Cheveu, ընձիօ, արբ. մազ. հեր. սոլ։
Cheville, ընձիկլ, էգ. սեպ.

գործոց · Ճարտար գործ · գըլխաւոր գործ · սահմն իչ · ալ իչ · Նահանջել սահմանէն ։

Chef-lieu, չէֆ-լիէօ, ար · (յն · Chefs-lieux) · գլխաւոր · 2 · գլխաւոր, մայր քաղաք · դաշ իչխ · Հաստատել հիւթիւնի · 2 · պիր վէյլիկին պալ գնահատական ։

Chélidoine, չելիդոնէն, էթ · հողմափայտ · գըբլանդըճ օխտ ։

Chemage, չըմաժ, ար · բաժանգից · Խօլ · Ինչիս վէրլիւթ ։

Chemer (se), ը չէմէ, յ · ծիւրել · մալիլ · Խըրալանմաթ ։

Chemin, չըմէն, ար · Ճանապարհ · 2 · Հնարք · Խօլ · 3 · ըրէն — faisant, զճանապարհայն · յընթացս · յայնժամ · ի դիպաց իմն · օլ չէմոն բարի ինլի ։ — fort passant, վարտան ճանապարհ · Ելլէթ Խօլ ։

Faire son —, յառաջագէմ խաղալ · մեծանալ · Ելէրէն ինիմէ · չէմինի ինանմէ ։

Cheminée, չըմինէ, էթ · կրակարան · 2 · ծխահանք · օճախ · 3 · ինիմէն օճապը · օճախ ժողովրդ ։

Cheminer, չըմինէ, ը · քայլել · գնալ · Ճանապարհ հատանել · Ինիմէմէթ · ինիչխ · Խօլ ինիմէթ ։

Chemise, չըմիզ, էթ · շապիկ · Կօմլէթ ։

Mettre qn. en —, կործանել · ազգասացուցանել զոք · Եքճիմէ · էլ · Ինիմէն օնիմէմէթ ։

Chemisette, չըմիզէթ, էթ · Ներքնակ բամպակով զգեստ ։

Chênaie, չէնէ, էթ · կաղնեպիք · Պէլէնէ ։

Chenal, չընալ, ար · Ջրմուղ · առու · ըրմաք ։

Chenapan, չընապան, ար · չաղաչոյս · Խօլբրտ · ավրթ ։

Chêne, չէն, ար · կաղնի · Ծառ · Պէլէ ։

Chêneau, չէնօ, ար · մատաղառուն կաղնի · պէլէի ծլիկ ։

Chêneau, չէնօ, ար · Խոզվակ յարկի տանիաց · գամ օլըրլը ։

Chenet, չընէ, ար · երկաթի կրակարանի օճախ պէմբէ ։

Chènevière, չէնէվիէր, էթ · անգասանան կանեփոյ · Հէնէվէրլէ ։

Chènevis, չէնէվի, ար · կանեփհատ · Հէնէն ինիմասը ։

Chènevotte, չէնէվոթ, էթ · ունգ կանեփոյ · Հէնէն ինօպը · չէօփ ։

Chenil, չընի, ար · դադարք շանց · 2 · տուն, գադարք որսորդաց · Հօփէթ Խօխոլը · 3 · պիը նվի, Հէհանը ։

Chenille, չընիյլ, էթ · Թըրթուր · ուտիճ · Գոբրտ · Խըրնըլ ։

Chenu, ue, չընի, ը · այեւոր · ած սահմանը, սահմանը ։

Cheptel, չէպտել, ար · սակ գուարի · գաչինք վասն անուցանելոյ զնասանի անասունս · պահըրը պէհինէ վէրմէ ։

Cher, ère, չէր, ը · սիրելի · 3 · ծանրագին · Հէվիսը ։ 2 · պէհանը · [ըլը] — , ի · մեծագին · պահը ըլհան ։

Chercher, չէրչէ, ն · խնդրել · խուզել · որոնել · 2 · չանալ · ձգնել · աբոմէ · 3 · ըմէըմէ ։ Aller —, յուզել · որոնել · գտանել · 2 · յայց երանել · 3 · երթալ առնուլ · երթալ բերել · աբոմէ · պռոմէ · 2 · Հիլոբրի երնէ · 3 · Հիւրը ալմէ · Հիւրի Հերիրմէ ։ — noise, յուզել · խնդրել կռիւս · գովեստ աբոմէ ։

Chercheur, euse, չէրչօր, Խօզ, ար · եւ էթ · խնդրակ · աբոյչը ։

Chère, չէր · էթ · ընդունելութիւն · խրախուսանք · Հիւրճէի · Հեչէղ Ինչէ ։

Faire bonne —, Հացկերոյթ առնել · չուսյոնել · Հիյոճէի երնէմ · Հեչէղ Ինչէ ։

Chèrement, չէրըմէն, ի · սիրով · խնամով · 2 · մեծագնի · Հոգոդրէնլի · 2 · պհոմէը ։

Chaulage, չալ-ազ, ար. Թրջելիւ զցորեան կրով յառաջ քան զսերմանել. գործողութիւն երեսի կրով։

Chaulier, չալ-ե, ն. Թրջել կրով զցորեան յառաջ քան զսերմանել. գործողութիւն երեսի կրով։

Chaumage, չօմ-ազ, ար. կորելիւ, խլելիւ զխոզանս. գործողութիւն երեսի խոզ։

Chaume, չօմ, ար. Խոզան. 2. անդասանի լի խոզանաւ. անբաց գործոյ երեսը. 3. անբաւ։

Chaumer, չօմ-ե, ն. հասանել, խլել զխոզանս. անբաց գործել երեսի, երեսը։

Chaumière, չօմիէր, էն. հիւղ. երես։

Chaumine, չօմին, էն. խղիկ. խրճիթ. տնակ։ երես։

Chaussant, ante, չօս-ան, անդ. (գանկապան) դիւրին յածգանել. փոյտ ներկելիս (չրաոյ)։

Chausse, չօս, էն. կրնգոց. Թիկնոց վարդապետաց կամ խօսնակաց. 2. ցանց հիւսկէն. 3. քօղի. պարկ քաշելոյ. երես։ գործ. 2. երկիր։ երես։ 3. չօվալ. տնակ։ ծերպ։

Chausses, էն. յատ. անդրավարսիք. 2. գանկապան. առնապան. չոփչըր. փեղկ. 2. չրջապ։

Chaussée, չօս-է, էն. Թումբ. պատուար. 2. դար. սալարկ. ճանապ. արձ. 3. փողոցաձեւ։

Chausse-pied, չօս-բիէ, ար. փոկ, ասկր կօշկաձիգ. ընդունելիս էնդունիչ. ձուձ, ոտնփ։

Chausser, չօս-ե, ն. գանկապանս, կօշիկս ազանել կամ ազատացանել. չրաոյ, ընդունիլ կիրթ. երես։ գործ կիրթէ։

— le cothurne, ողբերգուԹիւնս յօրինել. 2. մատենագրել փիլիսոփայ ոճով. երես։ գործ երեսիչ երիսփ. 2. ձօգոս։ երես։ երեսիչ երիսփ։

— le brodequin, յօրինել, գրել կատակերգուԹիւնս. ծօվոխ երես, երաչոխ։

— un arbre, դիպանել հողս շուրջ զծառով. տաշելը ոտնէն երեսիչ երիսփ։

Chaussetier, չօսդիէ, ար. գործիչ, վաճառական գանկապանաց. չրջոփչ։

Chausse-trape, չօս-դրապ, էն. (յատ. ատատակ երկաԹի. երկաԹ չորեքուղիք ծայրիւք զոր ցանեալ ի վերայ գետնոյ մին ի ծայրիցն մնայ ի վեր ի խայտել զոտս ձիոյ նամահաց. 2. որոգայԹի առըմբռնել զծանուցեալս անանսունս. երկրոտն ոչխարն. 3. գործչի։

Chaussette, չօսեթ, էն. ներքին գանկապանք. իչ չրաոյ։

Chausson, չօսի, ար. օգը ի Թագուց. մուճակ ԹեԹենեւ, կաուչ. ոտնէն ընդունէ. երես։ չէնչի, ոչխարն գործոյ։

Chaussure, չօսիւռ, ար. ագանելիք ոտից. հողաԹափ. կօշիկ. չղուական. մուճակ. գործիչ. ընդունելիս. ընդունիչ։

Chauve, չօվ, անդ. կանդ. ծաղ։

Chauve-souris, չօվ-սուրիս, էն. (յատ. chauves —). չիղջ. հողամուկ. կենդանոյ։ գործիչ։ [գուԹիւն. ընդունիչ։

Chauveté, չօվԹէ, էն. կրնգոց.

Chauvir, չօվիր, ն. — des oreilles, գանկոյս ի վեր ուղղել (ձիոյ). գործիչ ականջիս վերս։

Chaux, չօ, էն. կիր. երեսիչ։

Chavirer, չավիրե, ն. չղջել նաւս. կենդ երեսիչ։

Chef, չէֆ, ար. գլուխ (հշխարացն սրբոց). 2. գլխաւոր. պատ. առաջնորդ. հրամանատար. 3. գլուխ. գլխաւոր, երեւելի մարդ. 4. ծայր. եզր. (եվէյս) պոչը. 2. ընչիք. պոչ. երեսիչ. 3. ծարիք. 4. —ից։

Chef-d'œuvre, չէ-տ'հօվր, ար. (յատ. chefs —). գլուխ

ելըմըլ տեւլէ։ 2. տեսի ի-ռա-ի-ճաշ ընել։

Châtiment, լ-տիմ՝, ա. պատիժ. պատուհաս. խոշտանգ։

Chaton, լ-տօն, ա. կատու. փոքր. 2. խորշ, կապիճք ական մատանւոյ. 3. քար մատանւոյ. տեսի ի-վէրը-ը. 2. ի-ուլ ի-վի. ի-ի-ա-ի ի-նը. 3. ի-ի-ա-ի ի-նը։

Chatouillement, լ-տու-լէ-մ՝, ա. խողոսուիլ. խտտիդ. խտդտանք. 2. զգայարճաճուիլ։ ի-ղ-ը-ի-ա-ը. ի-ղ-ը-լ-ն-ը. օյնուը. հիւսէիլ. 2. տէյճ։

Chatouiller, լ-տու-յ-լ-ի. ն. խտտդել. մարմնի-ղ-ա-նել. ի-ղ-ը-լ-ա-ճ. ի-ղ-ը-լ-մ-ճ։

Chatouilleux, euse, լ-տու-յ-լ-ը, ի-ծ, ա-ի. որ դիւրաւ խտտդի. 2. զգայուն. ընդ-մտտաւար. 3. փափուկ. նուրբ. գժտասէր։ լ-տ-ու-ի ի-ղ-ը-լ-ն-ը. 2. լ-տ-ու-ի ի-ճ-ի-ն-ի. ու-ը-ն-ը. 3. ո-ի-ի-ռ-ու-ը. լ-ի-ի-ն։

Châtré, լ-տ-ի. ա. ներքին. քաճաւարտ. մա-լ-ի-ալ. ի-ա-մ՝. ի-ն-ի-ն-լ։

Châtrer, լ-տ-ի. ն. մալել. 2. կտրել. ի բաց հատանել. ի բաց բառնալ. ի-ա-մ՝ ի-ի-ն-լ։ 2. տեսի։ ը-ղ-ի-ա-ի-ճ. ի-ա-լ-ը-ի-ճ։

Châtreur, լ-տ-ի-ու-, ա. մալիչ. ի-ա-մ՝ ի-ի-ն-լ-ի։

Chatte, լ-տ, ն-ի. մատակ կատու. տեսի տեսի։

Chattemite, լ-տ-ը-մ-ի-տ, ն-ի. կեղծաւոր. փ-ը-ա-յ-ի։

Chatter, լ-տ-ի, ն. ծնանիլ կատուի. տեսի ի-վ-ու-լ-ա-ճ։

Chaud, aude, չ, օ, ա-ծ. ջերմ. 2. եռանդուռ. 3. ատատիկ. 4. նոր. նորոգ. ը-ղ-ա-ճ. 2. լ-յ-ի-ն-լ. 3. ն-ը-ա. չ-ի. 4. ի-ի-ն։

A la chaude, անդէն ատ-ժամայն. իսկ եւ իսկ. ը-ղ-ա-ը ը-ղ-ա-ը-ն-ա. լ-փ-ա-ճ-ա-ճ։

Chaud, չ, ա. ջերմութիւն. ջերմ. ը-ղ-ա-ճ-ի-ն-ը. ը-ա-ը-ղ-ա-ճ։

Chaudeau, չ-տօ, ա. ի-ծան ի դիւոյ եւ ի ձուոց. լ-ի-ա-ա-լ-ը վ ի-ա-ա-ի-ա-լ-ը չ-ը-ղ-ա։

Chaudement, չ-տ-մ՝, մ. ջերմ. 2. փութով. ի-ի-ի-ի-ի-ի. 2. ա-ի-ի-ի-ի։

Chaudière, չ-տ-ի-ա-, ն-ի. կաթսայ. փ-ա-ն։

Chaudron, չ-ա-ո՝, ա. փողրկի կաթսայ. սան. փ-ա-ն-ի-ղ-ի. ի-ի-ի-ի-ի։

Chaudronnerie, չ-ա-ո-ի-ղ-ի-ի, ն-ի. կաթսայագործութիւն. 2. կաթսայ. պղնձիք. ի-ա-ն-ի-ա-ղ-ի. 2. փ-ա-ն-ի-ի-ի-ի-ի։

Chaudronnier, չ-ա-ո-ի-ի, ա. կաթսայագործ. պղնձագործ. փ-ա-ն-ի-ի։

Chauffage, չ-ի-ա-ի, ա. փայտ ի ջեռնուլ վառն միոյ ամի. 2. իրաւունք հատանելոյ փայտս յանուատէ վառն այրելոյ. ը-ա-ը-ն ի-ի-ի ա-ի-ի-ի-ի-ի. 2. ա-ի-ի-ի-ի-ի-ի. 3. ա-ի-ի-ի-ի ա-ի-ի ի-ի-ի-ի։

Chauffe-cire, չ-ի-ի-, ա. ջեռուցիչ կնքամոմոյ ի դիւանի. տ-ի-ի-ի-ի-ի-ի-ի-ի-ի-ի։

Chauffer, չ-ի-ի, ն. ջեռուցանել. ը-ա-ի-ա-ի։

—, ն. ջեռնուլ. ը-ա-ի-ա-ի։

Chaufferette, չ-ի-ը-ի-ի, ի-ի. ջեռուցիչ ոտից. թմանիր ոտից. այտ ը-ա-ի-ա-ի-ի-ի-ի-ի-ի։

Chaufferie, չ-ի-ը-ի. ի-ի. բովք, հալոց երկաթոյ. տ-ի-ի-ի-ի-ի։

Chauffoir, չ-ի-ա-ա-, ա. ջերմ սենեակ. հասարակաց սենեակ ի վանս. *ատաքատուն. 2. ջերմ կատ վառն ցամաքեցուցանելոյ գ-ի-ա-ա-ն-ա. ի-ա-ի-ը-լ-ի-ա-ա ը-ա-ի-ի-ի-ի-ի ի-ի-ի-ի-ի-ի-ի-ի-ի-

նպատակ ի խաղալ. 5. տեղի տրտց. 6. հալածանաւճ. ած. ածլամ. 2. ած. ածլանմբէ հայհոյանե. 3. ընդհատ. ած ընդմէջ. 4. նիւթեն ելբի. 5. ած ելբի. 6. գօվլամա:

Chasse-cousin, չաս-գուս-ղի, ած. յատկ գինի. գինու չէրտակ:

Chasse-marée, չաս-մա-ք, ած. ձկնաբուր. տպլտրդ ձկանց. 2. տպլ, նաւակ ձկնորկիր. գօլէի ընդէյցը. 2. գօլէի ածտգօրը, գոյդրը:

Chasse-mouche, չաս-մուչ, ած. ճանճվան. տննէվիր:

Chasser, չասել, ն. ժերժել. վտրել. 2. վտրել. ածել (գհօտս խաշանց). 3. մղել. յատուկ վտրել. 4. հալածել. 5. տրտալ. գօվմաք. գնէն ընտ-ժէ. 2. տե-ըմէ. ինօրէ-ըմէ. 3. իմէ. ելբէն տե-ըմէ. 4. գօվլամաք. 5. ածլամաք:

Chasseresse, չասըր-ս, էն. կին տրտղ. ածը գարը:

Chasseur, euse, չասօր-, ս-օչ, ած. ս-ւ էն. տրտղ. տրտզ. ածը: [չափ:

Chassie, չաս, էն. բիժ.

Chassieux, euse, չասէօ, ս-օչ, ած. գիճակն. 2. բժաբեր (ակն). ինօչէ- չափրը. 3. չափրը (ինօչ):

Châssis, չաս, ած. չրջանակ. պատկ. չուրջանակի ծնօտ. 2. չրջանակ կամ ցիւ պատուհանայ. պատուհան. 3. չատտակերտ կազմած. ատաղձք. ընդլինք. իմրաֆ. 2. գինընկրե ընդլինքոր. գինընկրե. 3. գաֆս. չմիը. գերեսմիք:

Chaste, չաստ, ած. ցածան. զգաստ. սուրբ. իգնիլի. իսկիլի. գաբ:

Chastement, չաստըմա, ած. ցածուցիւտամբ. զգաստուցիւտամբ. իգնիկնա:

Chasteté, չաստըտ, էն. ցածուցիւն. զգաստուցիւն. սրբուցիւն. իգնիկն. իսկիկն:

Chasuble, չասի-ուլէ, էն. նախորտ. չուրջատ. գերնէ գաֆնոնը:

Chasublier, չասի-ուլիէ, ած. նախորտագործ. ձատտարպետ զարդուց եկեղեցւոյ. գերնէ գաֆնոնը իսգան. գերնէ-ն նոգըրը իսգան:

Chat, չա, ած. կուզ. կատու. գերգ:

Chats, ած. յգ. մորթի կատուի. գերգ գերրիսկ:

Châtaigne, չաթենէը, էն. կասկ. չագանակ. արքայկաղին. գիսնոնկ. չահգիչաք:

— **chevaline**, ձիակասկ. իչգ գերգ գիսնոնկոր:

Châtaigneraie, չաթենէը-ր, էն. կասկենիք. գիսնոնկիք:

Châtaignier, չաթենիէ, ած. կասկենի. գիսնոնկ ածը:

Châtain, չաթեն, ած. ի գոյն կասկի. ասչիսէա (ձի). գիսնոնկ բեռնի. գա-ր (ած):

Château, չատօ, ած. բերդ. դղեակ. 2. դղեակ. ապարանք. 3. պատպահանոց (նաւս). հիած. 2. գօռոգ. ածրայ. 3. ինինն գըւըռնօտ, պուրռնօտ գիսչ:

Châtelain, չաթըլեն, ած. բերդակալ. բերդատէր. չ. դատաւոր. չահապետ. հիած հի-գիմարը. գիչտար. 2. գաթը. չեհիր նուրբրը:

Châtellenie, չաթելըն, էն. իշխանութիւն, իրաւունք բերդակալի. գիչտարլըգ:

Chat-huant, չա-հի-ա, ած. (յգ. Chats-huants). բու. օրման պոյգ-ղօ:

Châtier, չաթիէ, ն. պատժել. 2. ուղղել. յարդարել. ղօրինել. գիչգիմ-գիմաք. 2. գի-ղիմաք. գօրղիմաք. գօրղ-ղիմաք. գիչգիմաք:

Châtière, չաթիէ-, էն. անցք կատուի խոնարհ կոչմամբ դրան. 2. ականատ կատուի. գաք-ղրը գիղգէ պուրգիչտ գիսգէ գիսգ գիղ-

Charpenter, չոփոխական, ն. տաշել. հիւանդ. 2. չարաչար հատանել. խծծոտ. 2. չոլփոլիս փոխական։

Charpenterie, չոփոխական, իգ. հիւանդութիւն. շինողութիւն. 2. տապակ. փորվածք. 2. փորխոխ։

Charpentier, չոփոխական, ար. հիւան. շինող. փորվող։

Charpie, չոփ, իգ. կտաւ պզտաւ. պրօն. պատրոյգ. ապգան. ընտիր. խոր ընտիր։ **En —**, իրրեւ պկտաւ պզտաւ. ընտիր ինչ։

Charrée, չոփ, իգ. Մեացորդ մոխրալուղ. մոխիր. պոչոփան պոփը գալեան փնչ։

Charretée, չոփը, իգ. բեռն սայլի միով. սայլ մի. պէր պրտպոփ խփոփ։

Charretier, ière, չոփը, իգ. եւ իգ. սայլորդ. 2. հերկաշխատ. պրտպոփը. 2. չիգալի պփորիչ։ —, **ière**, ած. (գուան, ճանապարհ) կառաց. պրտպոփ (գոփոսաս, խոլոս)։

Charrette, չոփ, իգ. սայլ. խոփ պրտպասը։

Charriage, չոխոք, ար. կրելն սայլիս. 2. վարձք սայլորդաց. ընաչքոս. 2. պրտպոփ փէրասը։

Charrier, չոխէ, ն. բառնալ, տանել սայլիւք. 2. առուգնաց առնել (բազէի պտրան). 3. (առինս) բերել (գետոյ). 4. պղտորել. պրտպոյլ ընաչքոփ. 2. (ոմանց ովը) ալբոյ ինօղիրջոփ. 3. (պոտ) ինկիրջոփ. 4. պոլանոփ։ — **droit**, կառարել զպարտս. արդարապնաց լինել. փիրիսի, փօգբաս ինկոփ։ —, ար. պարզուս մոխրալուղ. պոլոփս պիուկէ։

Charrot, չոոս, ար. վարձք սայլի. 3. սայլ. պրտպոփ փէրասը. 2. ինոփ, ընօփ պրտպասը։

Charron, չոօղ, ար. սայլագործ. պրտպոփ խոփըցը։

Charronnage, չոոծոք, ար. սայլագործութիւն. պրտպոցըէ։

Charroyer, չոոոոյք, ն. տանիլ, անցուցանել սայլիւք. պրտպոյլ ընաչքոփ։

Charruage, չոխոք, ար. արօրավար. երկիր գործելի միով արօրով ի միում աւի. 2. հարկ երկրի. տէր պէնէփ տէր տապան ըլ իչէնիչէն ընօփցոփ. 2. ընօփցոփ վերլիւծ։

Charrue, չոխ, իգ. արօրտապան. 2. տ. Charruage.

Charte, չոփ, } իգ. հին
Chartre, չոփը, } կարտատ աահմանադրութիւն. տահմանադրութիւն. օրէնսգրութիւն աէրութիւն. 2. յիշատակարան. հին ինչ նամակը. գանոան ընոփ ֆէրմանը. գովանիին պէվէլիէլ. 2. ենոէփէն գալմ ընակրտէլ, ֆօգիտաց։

Chartre, չոփը, իգ. բանդ. 2. հիւծութիւն. ղընդան. 2. խըրխէլէփ։

Chartreuse, չոփոխոզ, իգ. վանք կարճ ուսեան կրօնաւորաց. գոբրնաոսի բահիպ-ղերին մանաոսիըէը։

Chartreux, չոփոխօ, ար. կարճ-ուսեան կրօնաւոր. գոբրնաոսի բահիպ։

Chartrier, չոփոխէ, ար. գիւան յիշատակարանաց. 2. գիւանապան. պէֆինէրիանք. 3. պէֆինէրգոփ։

Chas, չա, ար. ծակ ասղան. իյնէ պէլէյէ. խոգփ։

Châsse, չաս, իգ. տուփ նշխարաց սրբոց. սրիպ աուրբընկալ. 2. լծակ կշռոց. ևվէլէյոլոր պոփըյոլընէն առնոփըղը, ֆոպը. 2. ընէրոչի գօլոս։

Chasse, չաս, իգ. որս. որսորդութիւն. 2. նախճիրք որսոց. երէ. որս. 3. պատաս կանք. կապմուծք որսոյ. 4.

դանող աղքատասց· Աչլեհ, ֆոքրոշ հոհոպդեխի· 2· սա-սափս· սեվլոյ· մեղրբրեխ· 3· էխրտ/ենի հոխնոխ· 4· ֆա-ֆասս խոխնեխանէսի·

Faire la —, տալ ողորմութիւն· սափսիս վրէ·

Charivari, չոխվնոյ, ար· աղմուկ տապակօք եւ կաթսայիւք առ դրունս ծերոյ ամուսնացելոյ· խղուբրունս դղոդիւն· աղմուկ· ժխոր· խառնաձայն երաժշտութիւն· հեյհոյ· խըրչիֆէր· չոմխա· ֆոբուչէ, ֆէնա նօ-ւէյէ·

Charlatan, չոխտոն, ար· պրախօս· չաղփաղփ· պաբ-ծուկ· խաբեբայ· 2· խաբեբայ բժիշկ· լոֆսպան· ֆայսլ· ֆոֆրէ ֆէ-ոբօլ· 3· էռախ-հէռիմ·

Charlataner, չոխտոնէ, ն· խաբել· պատրել քացըրախառն բանիւք· ալոխրնէ·

Charlatanerie, չոխտոնէրէ, էք· բարբանջք· խաբանք· ողրբանք· փնպէ ֆօղ· ալոյլէ·

Charlatanisme, չոխտոնէզմ, ար· մեղմիկ բարբ· գաւաճան նենգութիւն· մեղմախանք· ֆէնն· հնչ·

Charmant, ante, չոխմոն, անթ, ած· զարմանագեղ· վայելուչ· սիրուն· շնորհալից· ինոխվ· ֆօղ· փէլէթ· փէլէթոպ·

Charme, չոխմ, ար· կախարդութիւն· հմայք· 2· գեղ· վայելչութիւն· շնորհք· յանկուցիչ գեղեցկութիւն· հրապոյրք· 3· նշդարի· ֆօղ պոյճըէլէք· 2· ինօղէլլէփ· փէլէոէլէփ· ճոչէոէր· 3· ինօղ ֆէն ալէճը·

Cela va comme un —, բանտոք է· քալ ընթանայ· ֆէփ ալը պըր·

Charmer, չոխմէ, ն· կախարդել· հմայել· 2· տրտալ զմիտս· զուշ եւ զուրուշ մտել· վառել սիրով· յանկուցանել· զուարթացուցանել· ֆօղ չոխմէ· պնոյնէփ· 2· հեյրան, ալէճ ֆրնէփ· ճէլ ֆնոյէփ· ֆէբոպնոյնէփ·

Charmeur, չոխմօօ, ար· կախարդ· պնոյնոյ·

Charmille, չոխվնյ, էփ· նշդարի մատաղ· 2· հովանոց, տաճար ի նշդարեաց· փնոյէփ ինոյէն ալէճը· 2· ինոյ ֆէն չոբրնոչը·

Charmoie, չոխմոա, էփ· նշդարենիք· ինոյնէնյէփ·

Charnage, չոխնաժ, ար· ուտիք· օր մսոյ· ֆի էֆէնիբ ինան·

Charnel, elle, չոխնէլ, ածի· մարմնաւոր· 2· մարմնասէր· ֆնէնանի· 3· ֆէֆոխ ֆոպի·

Charnellement, չոխնէլմոն, ի· ըստ մարմնոյ· մարմնով· ֆնէնանի·

Charneux, euse, չոխնէօ, եօզ, ած· մսեղ· մարմնեղ· շաղղայնեղ· ֆրնէփ· ոխոնէ·

Charnier, չոխնիէ, ար· գերեզման ոսկերաց· 2· վերհատուած· 3· խուրձն ձողոց· 4· շատմարդի յաղելք մսոյ· ապխատարան· եօլէփ ոխոփոխրն էօյոճոփ իէբ· 2· ոխնէոխ վերլալը· 3· պոպ ֆոպզէլէոբէ պէոիէոի· 4· պոոիլըմ ոխլէրի·

Charnière, չոխնիէռ, էփ· ծխնի, յօգակապ, կղուածք (տփոց, պատնէշին խեցգմորմիաց)· 2· երագաչ· (ֆէրլէոբէն, ֆոսխոհոնոն) պէնոխ, ալէրէի· ոխնոոֆօոլէոխ· 2· ալ·

Charnu, ue, չոխնյ, ած· գէր· մսեղ· մարմնեղ· պատրաստ· ոխոփ, ֆրնէփ·

Charnure, չոխնյօռ, էփ· մարմին· ֆնէն· [լէռ·

Charogne, չոխոյնէ, էփ· դի·

Charpente, չոխբոնյռ, էփ· աստաղէք· փայտք· 2· կազմուած· մարմին· վանգակ· կմախք· ոխբոխնի· օպոռն· 2· պէրէն· ֆոպռալվ· չոմբը· ֆոֆէս·

Charcuter, չաւ-փէ-փել, ն. մանր մանր հատանել. ոչ բարեաց հատանել զմիս. անձահս հերձուել. փաւչ-փաւչ ել-ել. եղիւ եչի զօդ բամամաք. չալփաչի-ն ընչեւրիհ եղիւել։

Charcutier, չաւ-փէ-փէր, ար. որ վաճառէ տապուխտ կամ ճարպ խոզինի. փձնաւոր առաճառչաւ, փձնաւոր եաղբ առնան։

Chardon, չաւ-փոյ, ար. եկ-քան. ուզտատփուչ. փեվ փէ-փէնի։

— **à bonnetier**, փուչ պզելոյ. ընի-յ ետրտոյաճաք փէ-փէն։

Chardonner, չաւ-փոնել, ն. պզել զատուխս. չաւհա ընա-բամաք։

Chardonneret, չաւ-փոնչ-ել, ար. եկ-քանիկ. ճուչտուն ինչ. առփա փաւլաւ։

Chardonnette, չաւ-փոնէթ, ար. վայրի եկ-քան. եէզտան փեվ փէ-փէնի։

Chardonnière, չաւ-փոնիէռ, նե. եկ-քանատաւ վայր. փէ-փէնչի եէր։

Charge, չաւ, էգ. բեռն. 2. ծախք. հոգ. խնամք. 3. պաշտօն. յարձ. աւագու-ճիւն. 4. տուրք. հարկ. 5. հրաման. յանձնարարու-ճիւն. 6. խառնուրդք. կռիւ. 7. յարձակումն (պօրաց). 8. առաւելու-ճիւն (բանից). 9. տապտանք. ամչաւտանու-ճիւն. 10. պատճառ, վկայու-ճիւն ընդդէմ ամբաստանուճիւն. 11. ընուչն պհրաչանա. 12. պարտք. էյ-ել. 2. մառքաֆ. ֆայբ. 3. մաւչահալ. մանուչ. 4. վէրկէ. 5. եմ-ը ըամաբչամ. 6. փէօյէ-չ. ճիչել. 7. հի-ճի. 8. (-էօզչ-) օ-ֆա-բչիմ. 9. ետաչէր. չէ-վա. 10. էտպոլ. 11. ընի-ֆէլ փօչ-փաբչմ. 12. պօրճ։

À la — que, բայց տակայն. պապմանն ի միջի եգելալ զի... պա- չաբն էչ էն զի...։

Revenir կամ **Retourner à la —**, զինոյն կրկնել. ընէ-բաբչամաք։

Chargeant, ante, չաւ-ճոչ, ան, ած. ծանրաբեռն. տապուտուկ. ապչար. «ընէլեմ վէրչիճ։

Chargement, չաւ-ճըմոչ, ար. բեռն նաւու. ևէմ էյ-էք։

Chargeoir, չաւ-ճաւ, ար. ճի արկանելոյ զփաչինն ի պատրաստմանկան անօճա. ընեֆաւն պօբաւ-լի էգէչէք։

Charger, չաւ-ճել, ն. ապեհ-ապեհել. բեռնինս կապել. ծանրաբեռնել. 2. յանձն առնել. 3. ամբաստանել. 4. աստուարացուցանել. 5. ճի խապոյն ներկանել. 6. լար-ել զապէդն. 7. լինուլ (պհրա-ցանս). 8. յարձակել ի վէր-բայ. էյ-էպեմ-ել. 2. փ-պաչ-ընէր, հաչվէք եմ-ել. 3. չէ-վա եմ-ել. 4. օճ-բըմոք. 5. փօյաւ պօյալամաք. 6. էաչ փաւբ-մաք. 7. (ընի-ֆէլ) փօլաւբ-մաք. 8. հի-ճի եմ-ել։

Chargeur, չաւ-ճէօռ, ար. ապեհապեհիչ. որ բեռնինս դնէ. որ լինու. էյ-էպէրճէ. փօլ-փաւբաճաւ։

Chariot, չաւ-էօ, ար. կառք. սայլ. 2. սայլ. սայլակերպ աստեղք. արջ (աստեղա-տուն). ապաղ. 3. էէփէ փաբփաչլաբ։

Charitable, չաւ-էբաղլը, ած. մարդասէր. եղբայրա-սէր. 2. ողորմած. 3. ողոր-մուճիւան. եղբայրասիրու-ճիւան. փ-բէ-վէհլէ. լաւէֆ. 2. ապաֆոնլը. 3. ռէվաղլը։

Charitablement, չաւ-էբաղ-լը՛մոչ, ած. սիրով. գճուճիւամբ. ճերհաճլի էլէ. Ան-լահ էչէ-ն։

Charité, չաւ-էբէ, էգ. սէր. աստուածսիրասճիւն. ընկերասիրասճիւն. 2. ողոր-մածճիւն. բարերարուճիւն. 3. ընկերուճիւն կամ ժո-ղով ողորմածաց. 4. հիւան-

մատրանապետութիւն · 2 · թաղակ, հաս մատրանապետ. հոգիս նուէրըըդը · 3 · հոգիս նուէրըներն է-ւէրեր։

Chapellerie, չաբէլըէ՛, էդ · խոյրաթաթութիւն · չափ-ո՛ըէ։

Chapelure, չաբըլը՛-ո, էդ · կէղեւ, քերուած հացի · եփ-ւէ՛ · ւէ՛ն-ը, ե՛ւէրնիըը։

Chaperon, չաբը՛ոյ, ար · խոյր նախնեաց · գլխաչուք · գլխանոց · 2 · գլխանոց, քող օրանական թաւշեղ · 3 · քեւ օրմոց · 4 · տիկին խնամակալ ի պահպանութիւն պատուոյ կամ պարկեշտութեան օրիորդի · դ-լլէըէ · չը · 2 · ե՛ւ-չ · 3 · գ-ո՛վոր ուէրէը · 4 · ինձ ե՛ըէ նուէրե՛ր։

Chaperonner, չաբը՛ըօնէ՛, ն. ծածկել գլխանոցաւ զգլուխ օրանական թաւշեղ · 2 · յօրինել քիւս կամ չարկ օրմոց · ծածկել քուաւ զորմն · 3 · լինել տիկնոջ խնամակալ ի պահպանութիւն պատուոյ կամ պարկեշտութեան օրիորդի · ո՛ւնձանըն գալըէը ե՛ւ-լէւէ՛ե՛ · 2 · գ՛ւէ՛ըա ուալէ չէ՛ե՛ · 3 · ինձ ե՛ըէ նուէրը-բե՛ւ · եր՛ե՛ · ։

Chapier, չաբի՛է, ար · նամփորակիր · նամփորաուար · ֆ-ֆի՛ռնուար։

Chapiteau, չաբիթո՛, ար · խոյակ · ախաւէղագէս · փէ՛ւե՛ · գ-ւ՛ը · ը-ռ՛ · չ-ի՛ռ · ի՛ւէ՛ճ-լի՛ · ։

Chapitre, չաբի՛թ-ը, ար · ճառագ-լութ · գլուխ գրոց · 2 · նիւթ · էրը · 3 · կանոնիկոսք · 4 · ժողով (կանոնիկոսաց) · 5 · գանական ժողով · պաղ · ֆուռլ · 2 · հարթ · ուարթ · պահ · 3 · գանոնիչէչէր · 4 · գանոնիչէչէր պ՛ե՛ւնի՛ · 5 · գ՛ւ-մրե՛ր բ-ւ-գանու։

Chapitrer, չաբի՛թրա՛է, ն · ասատկանօ առնել ի ժողովի կշտամբել · ի՛ւէ՛ուէը ե՛ն-ե՛ · ի՛ռ-ը վէրի՛ · ։

Chapon, չաբօ՛ի, ար · կուրաքաղաղ · 2 · պատառ հացի եփելոյ ի ճաշն · ըռլէըե՛ · ի՛ւէ՛ն-ե՛ չ-օ՛ռ-ը · 3 · ի՛ւէ՛ե՛ · ի՛ւէ՛ե՛ ի՛ւէ՛ե՛ ե՛ւ-ւէ՛ · ։

Chaponneau, չաբօ՛ն-ո, ար · փոքրիկ կուրաքաղաղ · ի՛ւ-լե՛ · ըռլէը · ։

Chaponner, չաբօ՛ն-ի, ն · մատլել գաքաղաղ · ըռլէը ե՛ն-ե՛ · ։

Chaque, չ-ք՛, բ՛ե՛ր · իւրաքանչիւր · անձինիւր · ամենայն · հե՛ր ու՛ե՛ · ։

Char, չ-ա՛, ար · կառք · դ-ե՛սպան · ար-պա · հիւնիօվ։

Char à bancs, չա՛ռ ա՛ պ՛ի՛, ար · քաղմնցակառք · պանե՛ւը ար-պա · ։

Charançon, չառ-ռ՛ոյ, ար · քաչիւ · ուսիճ ցորենոյ, պ-ռ-պ-ոյ պ՛ի՛է · ։

Charbon, չառ-պ՛ոյ, ար · ածուխ · 2 · խանձող · 3 · կայծակն · կեղ · 4 · խաղաւարտ ինչ ձեռց, եաղնց · 5 · փուռ ցորենոյ · ե՛ւօ՛ի-ր · 2 · ե՛ւ-ի՛ · 3 · խշ-ռ՛ւնէը · 4 · ա՛ի ա՛ռ-ռ՛ · 5 · պ-ռ-ցոյ չ-ի՛ռ-ի՛ւ-ի՛ · ։

Charbonnée, չառ-ռ՛ոնէ՛, էդ · պատակ եգին կամ խոզենի խորովեալ ի վերայ կասկապոյի · ռ՛ըէը՛, փ՛ռ-ռ-ոյ ըռ՛ռ-ռ՛ռ-ը · ։

Charbonner, չառ-ռ՛ոնէ՛, ն · սեւացուցանել ածխով · ծ-ռ՛ռ-գրել ածխով · ե՛ւօ՛ի-ր չէ՛ի-չ-ի՛ռ-ի՛ · ի՛ե՛ւ-ի՛ե՛ ե՛ն-ե՛ · Se —, յ · գածուխ գառնալ · ե՛ւօ՛ի-ր օլ՛ռ · ։

Charbonnier, չառ-ռ՛ոնի՛է, ար · ածխագործ · ածխավաճառ · 2 · ածխատուն · ե՛ւօ՛ի-ր չ-ի՛ռ · 2 · ե՛ւօ՛ի-ր չ-ի՛ռ · ե՛ւօ՛ի-ր չ-ի՛ռ-ի՛ պ-ւ-ե՛ւ-ռ՛ռ-ը · ։

Charbonnière, չառ-ռ՛ոնի՛է-ռ, էդ · կին ածխագործի · 2 · հնոց ածխագործաց · ե՛ւօ՛ի-ր չ-ի՛ռ-ի՛ռ-ր չ-ը · 2 · ե՛ւօ՛ի-ր ֆ-ռ-ռ-ռ-ռ · ։

Charbucle, չառ-պ՛ի՛ռ-ի՛ չ-ը · ար · ժանգ արմնեաց · ար-ի՛ռ, պ-ռ-ցոյ պ՛ի՛ռ-ռ՛ռ-ը ։

Je le ferai —, ես ածից գնա ի հաւան. ես զգաստացուցից գնա. պէն օնս֊ փանփըրըրը՞. ափկընը պաղընս֊ լխիխրխրխ՞։
— à qn. sa gamme, կշտամբել զոք. ի֊պաղէր խիճէ։

Chanterelle, չանդըր֊եւ, ին. պիլ. յետին լար նուագարանաց. 2. կանչող ճտաչուն. երգակ. ասաղըն ին ինճիք ընկէր. 2. ղըղըրյան. խօրհէն փս֊ղ։

Chanteur, euse, չանդիս֊, խօղ, ար. եւ էն. երգեցիկ. գուսան. խանէնոփ։
—, ած. երգեցիկ, կանչող (ճտաչուն). խօրհէն, չաղըրան (փս֊ղ)։

Chantier, չանդէի, ար. փայտանոց. առաղձարան. շտեմարան փայտից, գերանաց. 2. տեղի նաւաշինուճտեան. նաւարան. աւազան ի կայանս նաւուց. 3. կայանք կառուց. 4. առաղձ. փայտ. գերան. կոճղ. օփս֊նըս֊փ. էերեսկի էերէ. 2. ընդ֊ան. ընդ֊անիք հովտը. 3. արտաս֊ ախըրը. 4. էերեսկի. փէրէփ. էի֊ընի֊փ։

Chantonner, չանդընէ, ն. երգել կիսաձայն. ինձ֊ ափ֊պայ֊ (չուրէն) չաղըրմափ։

Chantourné, չանդս֊ռանէ, ար. տախտակ ի տնարս մահճաց. փարթօլանըն պաչ ընար֊ֆընփս֊էն ընդիճ։

Chantre, չանդ֊ը, ար. երգեցիկ. երգիչ. երգող. 2. վիպասան. էլէնէկ խանէնփէփ. փս֊ասէրս֊. 2. չուէր։

Le —, } երգապետ.
Le grand —, } գառապետ. ձայնապետ. ի֊լէհհինէէր պաղը. ափ՛րի խանէնոփէի֊ն։

Les chantres des bois, երգեցիկք անտառաց. տախտակք. պի֊լուի֊լան։

Chantrerie, չանդ֊ըէ, էի. երգեցողաւթիւն. պաշտօն, պատիւ երգեցկաց եկեղեցւոյ. էլէնէկ խանէնոփէլէի։

Chanvre, չանվը֊ը, ար. կանեփ. 2. լար ի կանեփոյ. էէնոփէր (էէնէվէր) ֆէրոանը. 2. էէնոփէր էէի։

Chaos, փաօ, ար. վիհ. խառար. ճիտհ եւ ատհ. անդարդ եւ անկերպարան վիճակ. խառնակուճիւն. հէրճընչ. հէ՛ւս֊լս֊. ընէշվիչ. էիմիէլս֊։

Chape, չաբ, էի. նամիտրա. շուրջառ. էէշէչ փաֆընոանը։
— d'un alambic, խուփն մգիչ գործւոյ. իմպէր փս֊փս֊ղը։

Chapeau, չաբօ, ար. խոյր եւրոպացւոց. գլխարկ. 2. խոյր կարդինալաց. 3. պատկ ծաղկեայ. 4. ծածկոյճ. չս֊փս֊. 2. էէրփէյս֊ չս֊փս֊ը. 3. իմիէֆան. չէչէփփէն ընաճ. 4. իօրմէս֊։

Chapelain, չաբ֊ըչէի, ար. մաորանապետ. ժողփռնապըրը։

Chapeler, չաբ֊ըչէ, ն. գերծուլ գկեղեւ (հացի). (իփ֊ճչին) փս֊պս֊ղս֊նս֊ չըճս֊ժափ։

Chapelet, չաբ֊ըչէ, ար. պատկ արբոյ կուսին. վարդարան. 2. ապաւանք հանդերձ փակով. 3. խաղաւարտ ի ճակատս. 4. ղրահան մերքենայ. պս֊ա ընէ֊ապէհի. իօղըրէս֊. 2. էօղէնէի փ֊յըչը. 3. անն իս֊ղէրինփէ չէպան. 4. աս֊չէ֊էճէ֊ ալէր։

Chapelier, ière, չաբ֊ըչէի, էէս֊, ար. եւ էի. խոյրարար. չս֊փս֊ճը։

Chapelle, չաբէլ, էի. մաստուան. տաճար. 2. պատաք մատրան. 3. նուագածուք, երաժիշտք եկեղեցւոյ. 4. դաս եւ կայք երաժշտաց եկեղեցւոյ. 5. մուտք, հաս մատրան. մաղէփ. փհիրապ. 2. մաղէփ ընափըմը, էչէաստը. 3. էէչէփ մաս֊ափէչէրէ. 4. էէչէփէփ մաս֊ափէչէր էէրէ. 5. մաղէփ էրաստը։
Maître de —, երաժշտապետ եկեղեցւոյ. մաս֊ափէի պաղը։

Chapellenie, չաբէլ֊էնի, էի.

Chancir, չոլոր, ն. ըստ-ըառել. փո-ֆԼՔՈՀԵ։
Chancissure, չոլոփո-ո, ՏՓ. ըստըառ. փո-ֆ։
Chancre, չոլփո-ը, ա. քաղցկեղ. 2. փտուխճիւն ատամանց. 3. խաղաւաթաւ. ԼԻՒՓՓԿՈՂԼԿ. 2. փիլ ԼՒ-ՒՓՈ-ԼՒ-ՅՒ-. 3. ֆոպոՒՐՑԸՓ։
Chancreux, euse, չոլփո-Ւօ, Ւօշ, ած. ախտացեալ գքաղցկեղ. ԼԻՒՓՓԿՈՂԼԿԼԻ։
Chandeleur, չոլոըՂԼԿօո, ՏՓ. Տեառնընդառաջ. ՈՈՆ ԱՐԲՈՒՃԻԱՆ ԿԱՈՒԻՆ. Ի՛ՈՒՔ ՐՈՓՈՒՔՆ։
Chandelier, չոլոըՂԼԻԿ, ա. ճրագապտրճ. ճրագաՃԱՃԱՈ. 2. աշտանակ. ճրագարան. ՉԱՀ. ՃՕՃՈ-. 2. ՂԿՃՈԱՆ. ա-ՎԼԿԼԿ։
Chandelle, չոլոԿԼ, ՏՓ. ճրագ. բազմակ. ՃՕՃ։
Chanfrein, չոլֆո-Ի, ա. պախուցք ձիոյ. ա՞Ր ՈՈ-ՂԼԸ-ՂԸ, ՓԵՐՂԿՎԼԻՒԿ։
Change, չոլ, ա. փոխանակել. 2. ԼՈՒՅԱՓՈԽՈՒԹԻՒՆ. դրամափոխուԹիւն. 3. ՉԱՀ ԼՈՒՅԱՓՈԽՈՒԹԵԱՆ. 4. ՈՈՒՆ, ՍԵՂԱՆ ԼՈՒՅԱՓՈԽԻՑ. ՐՐՈՄՓՈ. ՈՓԼԿ. 2. ՈՓԼԿ ԳՕՂՈ. ԱԱՐՐՈՖԼԸՓ. ՓՕԼԻՂ-ԼԸՓ. 3. ՈՓԼԿ ԳՈՂԸ. ՓՕԼԻՂ ՓԿՈՐԸ. 4. ԱԱՐՐՈՖԿՈՈՆԿ. ՓՕԼԻՂԼՑԸ ՂՈՐԼԸՈԸ։
Lettre de —, փոխանակադիր. ՓՕԼԻՂ ՓԿՈՂԸՈԸ։
Prendre le —, այլ ընդ այլոյ իմանալ. ի պատրանս անկանիլ. 2. հեռանալ ի նպատակէ. ԳԼՈՈՆՈՓ. 2. ԱՈՓԿՐՈՓԸՈ ԼԸՓՈՓ. ՈԿՕՂԿՈՈՊԸՈ ՂԸՂՈՓ։
Changeant, ante, չոլոՈ, ՈՆՓ, ած. փոփոխելի. ՅԵՂՅԵՂԱԿ. ՊԿՅԿԼԻԼԿՐ. ՓՈՐՈՐԸՂ։
Changement, չոլըՈՈ, ա. փոփոխուԹիւն. փոփոխուԹիւն. ՊԿՅԿԼ. ՊԿՅԿԼԻԼԸ։
Changer, չոլՔ, ն. փոխել. փոփոխել. 2. փոխանակել. 3. փոփոխել զիւր սիրտ. ՊԿՅԿԼՆԿ. 2. ՐՐՈՄՓՈ ԿՐՈՔ. 3. ՖԿ+ՐԻՈՔ ՊԿՅԿԼՒԿՐՔ. ճՈՅՈՓ։
Changeur, չոլՔՕո, ա. ԼՈՒՄՈՂՈՓՈՒ. ՈՈՐՐՈՖ։
Chanlatte, չոլԼՈՐ, ՏՓ. ՔԻ. ՈՈԼՈՓ։
Chanoine, չոՈօ-ՈՈ, ա. կանոնիկոս. ՓՈՈՕՒԿՓ։
Chanoinesse, չոՈօ-ՈՈԿ-ո, ՏՓ. կին կանոնիկոս. ՓՈՈՕՒԿՓԿ։
Chanoinie, ո. Canonicat.
Chanson, չոլօՀ, ՏՓ. երգ. ցուցք. 2. բաՀաղանք. ՐՒ-ՐՓ-. 2. ԱՒՀՕ-ՈՓ ՈԿՕՂԼԿՐ։
Chansonner, չոլօՈՔ, Ն. ՅԿՐԳ ԱՐԿԵԱԼ ՀԻՆԱԳՆԵԼ. ՅՕՐՒՆԵԼ ԼԱԳԿՐՈՈՆ. ՀՔՆՎ ԿՐՒՀԸ։
Chansonnette, չոլօՈՔԿՐ, ՏՓ. ԵՐԳ ԿԱՐՃԱՈՕՈ. ՓԸՈՈՈ ՐՒ-ՐՓ-։
Chansonnier, չոլօՈՒԿՐ, ա. ԵՐԳԱՀԱՆ. ԵՐԳԱՅԱՐԳԱՐ. 2. ԵՐԳԱՐԱՆ. ՐՒ-ՐՓ- ԿՈՓՈՂ, ԼԸՓՐՐՈՈ. ԿՈՓՈՂ. 2. ՐՒ-ՐՓ- ՓՒՒՐՈՂԸ։
Chant, չոլ, ա. ԵՐԳԵԼՒՆ. ԵՐԳ. ՆՈՒԱԳ. 2. ԵՐԳ. ՄՐՄՈՒՆՋ. ՎԻԱՊԱՈՈՒԹԻՒՆ. 3. ԵՐԳ. ԳԼՂԳԼՂԱՆՔ (ԹՈՒՉՆԱՑ). ՉՈ-ՂԸՐՈ. ՕՓՈՈՈ. ՐՒԿՐԿՆՒՐ. 2. ՆՈՂՓ. ԼԿՆ. ՓՈՈՒՓԿ. 3. ՓՈՈՂ ԿՕՂՒՓՈՒ։
Chantant, ante, չոՈՐՈՒ, ՈՒՐ, ած. ԵՐԳԵԼԻ. ԴԻՐԲԻՆ ՅԵՐԳԵԼ. ԵՐԳԵԼՈՎ. ՉՈՂԸՐԸ-ԼԸՐ. ՉՈՂԸՐՐՈՓ։
Chanteau, չոՈՐՕ, ա. ՀԵՐՈՈ, ՊՈՈՈՈ ՀԱՑՔ. 2. ԿԱՊԵՐՈՈ. ԼՕՓՈՈ. ՓՈՐՂ. ՓՒ-ԼԻՈ. 2. ՊԵՂՂ ՓՈՐՂՈՈԸ։
Chantepleure, չոՈՐ՚ՔՒԼԿօո, ՏՓ. ՃԱԳԱՐ. ԿՈՈՒՒ։
Chanter, չոՈՐՔ, Ն. Ն. ԵՐԳԵԼ. ՆՈՒԱԳԵԼ. ԳԼՂԳԼՂԵԼ. 2. ԳՈՎԵԼ. ՀՈՀԱԿԵԼ. 3. ԱԱԵԼ. ՅՈՂԸՐՈՓ. ԸՐԼԱՈՓ. 2. ՐՒԿՈՃՒՓ, ՆԸՓՀ ԿՐՈՔ. 3. ՓԿՈՂ. ՈԿՕՂԼԿՈՂ։
Pain à —, ՀՀԱԱՐ ՊՈՈՈԲԱԳԻ. ԿՈՈՈՊՂԿ ՖՈՈՓՓՈՈ։

Chambrette, չամպրէթ, ին. սենեկիկ. ժամ-ասենեակ։

Chambrier, չամպրիէ, ար. պորճակալ, տեսուչ վանաց. հանուելոյ վերակացու։

Chambrière, չամպրիէր, ին. կին սենեկապետ. 2. մուրակ. ոտ պերճերէ. 3. գոմէշ։

Chameau, չամօ, ար. ուղտ. շատաւն. մալըխ. պեվէ։

Chamédrys, քամէդրոս, ար. պարտուշ. լերդախոտ. ճշմարիտ մահմոտ։

Chamélée, քամէլէ, ին. տերեւատ. տկ. մողէրիյոն։

Chamelier, չամ՚ըլիէ, ար. ուղտապան. պեվէճի։

Chamépitys, քամէփիթոս, ար. խոտն. տկ. խէր չամ՚ը։

Chamois, չամուա, ար. քարայծ. լեռնայծ. 2. մորթի քարայծի. պաղ ճարճատը. 2. պաղ ճարճատելն պերիւէ։

Champ, չամ, ար. գաշտ. երկիր. անդ. 2. նիւթ. առարէա, գաշտ. 3. յատուկ. երեսք. օվա. ճըր. քէֆն խէրի. 2. մոգոք. մէյտան. 3. պէհին։

Sur-le-champ, վարվարակի. առաժամայն. 2. ապի յարիպ (առել). չափառճոք. ֆիլհալ. 2. հարպիճէ. ափանըը։

— **de bataille**, ճակատամարտ. ճիհատ մէյտանը։

En plein —, բացօթեայ. ի բացի. ուղըիպա. օվպա։

A travers champs, գարտուղի (երթալ). ոտիկա։

Avoir la clef du champs, ունել ազատութիւն կամ իշխանութիւն երթալոյ յո եւ կամիցի. ընդհատեալ խոսք ինչ մէյճ ընել օլմոք։

Prendre la clef des champs, ձեռնարաւ երթալ. խոյս տալ. ճողըըդ լինիլ. ուիրիլ։

Champart, չամֆար, ար. իրաւունք հողակալի. ճուլ առհըպընըն հոփը։

Champeaux, չամբօ, ար. յատ. մարգք. չայիր ընիկն։

Champêtre, չամբէթր, ածական. գաշտային. գաշտացի. գիւղական. ճըրպոսի. ճէօյլիւ. պէլէրի. պէրրանի։

Champignon, չամբինիօն, ար. սունկն. 2. ծայր, գլուխ պատրուգացն վառելոյ նման անկան. 3. աւելորդ մէս բառ առած ի մարմնոյ նման անկան. մանիւր. 2. խառն ֆիլֆիլին մանիւրս պէնգէր ոճոս. 3. մանիւրը ար։

Champion, չամբիօն, ար. յաղթող. նահատակ. յառաջամարտիկ. 2. պաշտպան. չառապով. փէհլիւան. ճոհրէհան. ռ՚ոպարէզ. 2. հոմ. հիմայէն։

Chance, չան, ին. խաղ բախտի. առպէզուլունք. 2. բախտ. պատահար. փոփոխմունք բախտի. պատճհառիւն. յաջողութիւն. ձախողանք. գոր օյոնաս. 3. պախն. ա՛ր ֆէ պախն. ինքպալ. ֆէլսէֆէն։

Chancelant, ante, չանճ՚ըլան, անդ, ած. դողդոջուն. դանդաչական. երերուն. սալանան. ճոթրոտը։

Chanceler, չան՚ըլէ, ն. երերել. դանդաչել. գողդոջել. 2. վարանել. սալընմոք. 3. չի՚պահճէլէնմէ։

Chancelier, չան՚ըլիէ, ար. դիւանադպիր. առենադպիր. դպրապետ. պէվան ճէոլիճի։

Chancellière, չան՚ըլիէր, ին. կին առենադպրի. պէվան ճէոլիճի պէճճէ։

Chancellement, չանճէլըման, ար. սասանուածք. սալանըը։

Cancellerie, չան՚ըլըրի, ին. դիւանատուն. հրովարտակաց տուն. 2. ապարանք առենադպրի. ճոլճ՚. պէվանէան. 2. ճանըճէլէրիա. պէվան ճէոլիճիլինին ճօնաղը։

Chanceux, euse, չանսու, էօզ, ած. բախտաւոր. յաջողեալ. 2 երկբայական (մարտ). պահիլը. 3. չի՚պահճի։

փոյմ. սասակուիմիւն. 3. ջեռնուլն անասնոց. սրճոփ-ւըէ. ներփնիկ. հարարիկ. 2. ղայրիկ. ընփոփիկ. 3. հայվան-ւորը ընիկնիւնիկ վոփրնդոփ ֆըղըչմոը։

Chaleureux, euse, չ-ևէօ-ևօ, ևօչ, ած. ջերմ. սա-սպասիկ. ըսաչճոփ։

Chalibée, ֆ-ևիպե, ած. **Eau —**, ջուր պողովատա-խառն. ևիևիֆևի սա-։

Chaloir, չ-ևո-ա-, չ. **Il ne m'en chaut**, չէ ինչ ինձ փոյմ. ֆայոըմ պէյիչ։

Chaloupe, չ-ևո-ֆ, ևէ. նաւ-ակ. կուբ. չ-ևո-ֆա. սանգալ։

Chalumeau, չ-ևէ-մ, ար. ցօղուն. եղեգնիկ. 2. սրինգ, փող հովուական. ֆամբչըէ. 3. չօդան նէյիչ։

Chamade, չ-մոփ, ևէ. նշան բանագնաց կամ անձնատուր լինելոյ. վէրա նիչանը։

Chamailler, չ-մայիէ, չ. կապել. կռաւել. ևիֆևիչէֆ. պէօյիչէֆ։

Chamaillis, չ-մայլիէ, ար. կապ. կռիւ. ֆավըա. նիչա։

Chamarrer, չ-մոա-է, ն. ժապաւենել. զարդարել զհանդերձն ժապաւինօք. չէրիլ-ևէֆ. ը-պօյը ընդ-ֆ ընդ-պօֆ չէրիլ ֆօա-ևի փոնօլմոֆ։

Chamarrure, չ-մոա-է-ա-, ևէ. զարդարելն ժապաւինօք. 2. ծոպք. վերջաւորք. զարդք. ընդ-մըը չէրիլ ևէ փոնօլնմա. 2. չէրիլ. փ-ոչէ։

Chambellan, չ-ևոպէչի, ար. անձնակապահ արքունի. ֆա-ֆո-ճո պ-ոը. ա-ՙրի պէվը-պէյ։

Grand —, Premier—, ամենակապեալ արքունի. հրամէր։

Diner au —, ճաշել ի սե-ղանի արքունի առաջարապե-տին. ա-ֆրաճը պ-ոչընըն ևա-նընփա ֆոամ ևիմֆ։

Chambranle, չ-ևոպ-ոլը, ար. պատկ, ծնօտ, շրջանակ դրանց եւ պատուհանաց. ֆոֆա-վի ևէնճէրի ևէրվա-ը, ևիրաֆը։

Chambre, չ-ևոպ-ը, ևէ. անձնակ. 2. անձնկապահ. 3. անձնակ խորհրդոյ. խոր-հրդատուն. 4. անձնակ հա-սից արքունի. դիւան. հա-շուապան. 5. առևտուր. 6. խոռոչք. կապիճ (աչաց). օ-պա. 2. ևնոփրա՛ռնի հիամայոան ա-ղ-լ-ը. 3. փիվան. ևէճևա. ևէվևիրիևիռանէ. 4. հիատապա-նէ. հիատոպ ֆ-ևէվ. ևիտոփ ֆ-ևէվ. 5. ճահուիչ. 6. ֆօ-վ-ֆ. ևատևինէ. ևռանէ։

Robe de —, ցայգանոց հան-դերձ. ևէճևէվ։

Pot de —, կճիճ. սիզատնան. ը-ևէպան. ևավիրա-ը։

— du cerf, արջ հղջերուի. ևէյիվ ևինի. ևէյիվ ևա-ևի-ղը։

— à manger, ճաշարան. ճաշատուն. ևռատ ապատ։

— à loups, à renards, շա-կարդ. երատգատ. պա-ղ-ֆ։

Garder la —, լինել անհան-գիստ՝ սիևնչու չկարել երա-նել արտաքս ի անձնակէ. պէ-հա-ղ-ր ելպա-ղ-ա ևէնի՝ ապա-պան պէլ-ըը ընփատմոֆ։

Chambrée, չ-ևոպ-ը, ևէ. զօրք բնակակից. բազմու-թիւն զօրաց ի միասին բնա-կելոց. 2. հանդիսատեսք. ար-ֆապ-ըէ. պէրևէվը ա-ոիևը ելան նէֆևէրևէր. 2. վեյէրճևևէր։

Bonne —, բազմամբոխ բազ-մութիւն հանդիսատեսաց. ա-եյէրճևևէր ղ-ըպ-ըէղը։

Chambrelan, չ-ևոպ-ըէղի, ար. արուեստագէտ որ գոր-ծէ ի տան. 2. վարձակալ միոյ անձնակի. ևվա-ևէ ևէղևէյէն ա-ևնատֆևէտ. 2. պէր ապա ևէ-բայա ֆ-ոա-ֆան։

Chambrer, չ-ևոպ-ը, չ. բնակակից լինել. ապ-ըէ ա-ղմոֆ։

—, ն. փակել զոք ի անձնակի. դնել ի դիպաՀոչ. ապայա ֆօյո-ֆ ֆ-ոֆոմոֆ։

(Հուն) կետագիծ, միշտ-ազգիծ. յատգիծ միշտական. ասա պատերազմական։

Chablis, շաբլի, ած. ծառաք տասպանելաք ի հողմոյ. ըհուշ ինքնաբեռն ներք գնացիչ ա-գամնալ։

Chabot, շաբօ, ած. ձուկն ինչ. տես ոջ պատկէ։

Chacal, շաքալ, ած. գնա-գայլ. անս. շաքալ։

Chaconne, շաքօն, իգ. երգ ինչ պարուց. ազգ ինչ կա-քատուց. պէս նեվ խօրհ էդ-ինի. տես նեվ խօրհ։

Chacun, une, շաքէօ, իւն, գեր. իւրաքանչիւր ոք. մէն մի. հեր գնա. հեր տէրէ։

Chafouin, ine, շաֆուէն, ին, ած. վախտ. ծիւրեալ ծնգեալ. խըրի. ուրթա. գաղտն։

Chagrin, շակրէն, ած. տառապանք. տխրութիւն. նեղութիւն. 2. ցաւտանի. 3. կաշի ջորւոյ. գերդ. գոյ-ղը. 2. նօտի. 3. տաղտուկ։

Chagrin, ine, շակրէն, ին, ած. տխուր. թմաղծեալ. նօտիվի. գոյղըղը։

Chagrinant, ante, շակրէ-նան, անք, ած. նեղիչ. տապ-տուկ. ցաւ ուրիշը. տաղտ։

Chagriner, շակրինէ, ն. նեղել. տրտմեցուցանել. ուր-գընիլը, գոյղը վերմէ. գա-րըսնիմաֆ։

Chaine, շէն, իգ. տարիք. շղթայ. 2. պատիճ շղթայից ի պատերազմիկ նաւս. 3. խոսմն պատճառապատաց. 4. տարկոսիթիւն. 5. շղթայ լե-ռանց. կարգ. շար. 6. իմե-դան. 7. պահանգ. էշնոյր. 8. վերկրելի ճեղաքը. 9. տա-նը լուսոյ տիրուհին. 10. խա-ղըրնէմ. 11. ուրդ. գերէ. 12. տրնէ. 13. խոնարհ։

Chainette, շենէդ, իգ. շղթայ փոքրիկ. շէնոյր։

Chainon, շենօն, ած. օղ շղթայից. շէնոյր հանգոյց։

Chair, շէր, իգ. միս. 2. մարմին. 3. ցանկութիւն. 4. մորթ. կեր. 2. իրեն. 3. նէքօ. 4. գերէ։

Pièce de —, անմիտ. ապուշ. անհոգ. լուքը։

Chaire, շէր, իգ. բեմբ. *աստիճան. 2. գահ. ամոռ. 3. քարոզութիւն. հոգեւոր ճառք. գիտէր. 2. գիրքոյ. իրեն. 3. վանդ. բահանի գերմ։

Chaise, շէզ, իգ. ամոռ. թիկնամոռ. 2. պատգամ-բակ. 3. թեթեւընթաց կառք. առնգոլչիք. 2. իրենիքը. 3. ուրպոճը։

— **roulante**, գեսպակ երկ-անիւ. գոնդը. նոյն իրենքուն-լի ուրպա։

— **percée**, ամոռ առնտելոյ ի պէտս հանգերի առնգոլչիքի։

Chaland, ande, շալան, անք, ած. եւ իգ. յաճախորդ. գնող ի նմին վաճառականէ. 2. գնող գոնդոլի. 3. առնգոլ։

Chaland, շալան, ած. տա-փարակ նաւ վաճառաց. մեկ հատնոյ։

Chalandise, շալանդիզ, իգ. գնելն միշտ ի նմին վաճա-ռականէ. 2. յաճախորդք. գնողք ի նոյն ի նմին վաճա-ռականէ. գոնդոլիքէր. 2. գոնդոլիչիր։

Chalastique, խալաստիք, ած. լծուացուցիչ. կեղեքիչ։

Chalcographe, խալկօգրաֆ, ած. պղնձագրօղ. հայելա-նոհ։

Chalcographie, խալկօգրա-ֆի, իգ. պղնձագրութիւն. ֆեղնիի հայելանոհ։

Châle, շալ, ած. ազնիւ ցեխի. շալ։

Chalet, շալէ, ած. անակ շինականաց ի Հելուետիա. 2. հիւղ պանրագործաց. իւղիկերտ տեղիք նվի. 2. ֆեղնիրեն կերկիրէ։

Chaleur, շալէօր, իգ. ջերմութիւն. տապ. 2. եռանդն.

Chair, շէր, իգ. միս. 2. մարմին. 3. ցանկութիւն. 4. մորթ. կեր. 2. իրեն. 3. նէքօ. 4. գերէ։

Pièce de —, անմիտ. ապուշ. անհոգ. լուքը։

Chaire, շէր, իգ. բեմբ. *աստիճան. 2. գահ. ամոռ. 3. քարոզութիւն. հոգեւոր ճառք. գիտէր. 2. գիրքոյ. իրեն. 3. վանդ. բահանի գերմ։

Chaise, շէզ, իգ. ամոռ. թիկնամոռ. 2. պատգամ-բակ. 3. թեթեւընթաց կառք. առնգոլչիք. 2. իրենիքը. 3. ուրպոճը։

— **roulante**, գեսպակ երկ-անիւ. գոնդը. նոյն իրենքուն-լի ուրպա։

— **percée**, ամոռ առնտելոյ ի պէտս հանգերի առնգոլչիքի։

Chaland, ande, շալան, անք, ած. եւ իգ. յաճախորդ. գնող ի նմին վաճառականէ. 2. գնող գոնդոլի. 3. առնգոլ։

Chaland, շալան, ած. տա-փարակ նաւ վաճառաց. մեկ հատնոյ։

Chalandise, շալանդիզ, իգ. գնելն միշտ ի նմին վաճա-ռականէ. 2. յաճախորդք. գնողք ի նոյն ի նմին վաճա-ռականէ. գոնդոլիքէր. 2. գոնդոլիչիր։

Chalastique, խալաստիք, ած. լծուացուցիչ. կեղեքիչ։

Chalcographe, խալկօգրաֆ, ած. պղնձագրօղ. հայելա-նոհ։

Chalcographie, խալկօգրա-ֆի, իգ. պղնձագրութիւն. ֆեղնիի հայելանոհ։

Châle, շալ, ած. ազնիւ ցեխի. շալ։

Chalet, շալէ, ած. անակ շինականաց ի Հելուետիա. 2. հիւղ պանրագործաց. իւղիկերտ տեղիք նվի. 2. ֆեղնիրեն կերկիրէ։

Chaleur, շալէօր, իգ. ջերմութիւն. տապ. 2. եռանդն.

գետնել. հանել (զընդդյզն) ի պատենից. ներքաքընը ֆոչմոֆ. 2. ծոհոտերբ ներֆե. ներքաֆընա փոխրե չեֆոֆ. 3. (ճկվիչի) ֆոպոֆփոան չբֆոբմոֆ:

Yeux cernés, աչք կապուտաւածիրք. ներքաքը ծովի նիշանը ֆեօչ:

Certain, aine, ոեռքին, ին, ած. ստյգ. հաստատուն. ապահով. 2. որոշեալ. սահմանեալ. 3. ոմն. ինչ. իմն. ֆերչեֆ. ըոհգիքե. ներին. 2. ֆոայկան. ֆոֆորրեր. 3. պէր փիծոք. պէր չեյ:

Certainement, } ի. արդաոեռքինըմէ,
Certes, ոեռք, } մարտիւ. աստանց երկմտաւթեան. ֆերչեֆոեն. չիպահեոիչ:

Certificat, ոեռքիֆիֆա, ար. վկայաւթիւն. վկայական գիր. չհոպերն. չհոպերնոմֆ:

Certificateur, ոեռքիֆիֆաքեօ, ար. երաշխաւոր. վկայ ճշմարտաւթեան. հաստատիչ. պէր չեյին ֆերչեֆչեյինք ֆեֆիչ:

Certification, ոեռքիֆիֆաոիօղ, իֆ. վկայաւթիւն. երաշխաւորաւթիւն ճշմարտաւթեան. գիր հաստատաւթեան. ֆերչեֆչեյինք ֆեֆիչչիֆ:

Certifier, ոեռքիֆիֆ, ն. վկայել. ցուցանել. հաստատել. չհոպերն, իոգոն ներֆեֆ:

Certitude, ոեռքիքի-ո, իֆ. ստուգութիւն. 2. հաստատաւթիւն. ոահիհլի. 2. ֆովիչ:

Savoir de —, գիտել ստուգութեամբ, հաստատութեամբ. ոահիհ պիչֆե:

Cérumen, ոեռքոմեն, ար. մոմագոյն ապա ականջաց. ֆոլֆ փէրի:

Cérumineux, euse, ոեռքոմինքօ, իօչ, ած. մոմակերպ (ապա ականջաց). ոարը պոչ ծօհանօ պենիչէր:

Céruse, ոեռքոչ, իֆ. սպիտակ. սպիտակագեղ. իոգոնքոֆ:

Cerveau, ոեռվօ, ար. ուղեղ. 2. միտք. խելք. պէյն. 3. չիհն. ոֆչ:

Avoir le — démonté, անհանել ի մտաց. ոֆչըը ֆոյպ ներհեֆ:

Il a le — creux, } պակաս է. պոչը պօչ, պեյինոիչ փէր:
C'est un — creux, }

S'alambiquer le —, աշխատանել զմիտս իւր. ոֆչըը չօֆ ներմոֆ:

Cervelas, ոեռվըլա, ար. ամիճ ուղղայ. երշիկ. պեյն ոոճոպո:

Cervelet, ոեռվըլիք, ար. յետին կողմն ուղղայ. պեյնին ար ֆոբոֆը:

Cervelle, ոեռվիչ, իֆ. ուղեղ. 2. միտք. պեյն. 2. չիհն:

Cervical, ale, ոեռվիֆոչ, ած. ծործորակի. պարանոցի. իոնոեյե, պօղպղա ֆիոֆեոչչիֆ:

Cervoise, ոեռվոոչ, իֆ. պարկօսբ. արֆո ոոոյո:

Cessation, ոեռոոֆօղ, իֆ. դադարումն. ֆիերզոֆ. պինֆ:

Cesse, ոեռ, Sans —, ֆղ. անդադար. պէր փիզիյե:

Cesser, ոեռե, ն. դադարեցուցանել. 2. չ. դադարել. փոոբոոբմոֆ. 2. փոոբմոֆ:

Cessible, ոեֆոլը, ած. հրաժարելի (իրաւունք). ներե չեֆինիչիր (հոֆֆ):

Cession, ոեֆօղ, իֆ. հրաժարումն (յիւրոց իրաւանց). (հոֆֆըընփոան) ներե չեֆիչը:

Cessionnaire, ոեֆօնքոա, ար. իրաւառու. 2. իրաւառու. պէրյինին հոֆֆըընը ֆոպոչ երեն. 2. պօղլոյան. ֆիերզոֆ երեն:

Ceste, ոեռփ, ար. պահպանակ ձեռին ըմբշաց. 2. գօտի Վաղգեան. փերհիվեան երիվերի. 3. չի-հրերնին ֆոոլոչը:

Césure, ոեչի-ո, իֆ. հատած չափով բանից. չիր ֆոֆիոոը:

Cétacé, ée, ոեփոոե, ած.

Centurion, ան-ի-ան, ար. հարիւրապետ. իշ-ա պետ։
Cep, ան-ի, ար. բուն, բա-զուկ որթ-ոյ. որթատունկ. ասմ փի-նի-ոյ-ի-ս ։
Ceps, ար. յտ. կոճղ. շղթ-այ. ին-ար-ան. պնդ-ի-ս ։
Cependant, ան-ի-ան, մի. յայնժամ. մինչ. 2. իսկ. ապա-կայն. ո ատ-ան. 2. լուռ ։
Céphalalgie, ան-ի-ալ-ի, իկ. գլխապարու-թիւն. պա-շ ագ-ի-ս ։
Céphalique, ան-ի-ալ-ի, ած. գլխոյ (դէղ, եղրակ). պա-շ պոյիր (իլաճ, պոմադ)։
Céraste, ան-ատ, ար. եղջիւրաւոր իժ. պատ-ող-ա-ն ի-ն-ի-ր-ի-ր իբլանը։
Cératolithe, ան-ատ-ո-լիթ, ար. եղջիւրաքար. ին-շ ի-ա-ի-շ պատ-ող-ա-ն։
Cérat, ան-ա, ար. ապեղա-նի ի մոմոյ. պա-շ ծո-ա ան-ի-ի-ն։
Cerbère, ան-ա-ան, ար. սին-կշ. կերբերոս. երկ-պլխեան շուն. բարապան դժոխոց. 2. լիրբ, շինական դառնապան. ի-շ պա-շը ի-ի-ի-

Pour cent, առ հարիւր. հարիւրորդ. ի՛ր-ըտ (ղէկ ֆայըզ).

Centaine, ած-ին, ի՛ր. հարիւր մի. 2. գլուխ, ծայր մետաքսից պատելոց. ի՛ր-ը փակ. 2. էլէկտրի պուլը. ած-ի՛ր-ը։

A centaines, ած. բազում յոյժ. հարիւրաւոր. ի՛ր-ը ըզի՛ր-ը։

Centaure, ած-ր-ո, ար. յունկապարիկ. ձիացուլ. ճե՛-ր-ի նիմ նիմ ֆէրես. ի՛ր-ը-վրի՛ր։

Centaurée, ած-ր-ե, ի՛ր. ամերիկուկ. տոկ. ֆանտաշիօն։

Centenaire, ած-ր-ի՛ր-ա, ած. հարիւրամեան. 2. հարիւրաւոր (մի). ի՛ր-ը իւլլէի՛ր. ի՛ր-ը իւ-ը-պո. 2. ի՛ր-ը-կան-ձի՛ն ազգ-ափ (բան).

Centenier, ած-ը-ի՛ր, ար. հարիւրապետ. ի՛ր-ը պուլը։

Centésimal, ale, ած-ի՛ր-ը-վո, ած. հարիւրորդական. ի՛ր-ը պէօլ-ը-ն-դ-ը-ի՛ր-ը-ը-ն-ձի՛ն։

Centième, ած-ի՛ր-ը, ած. հարիւրորդ. ի՛ր-ը-ը-ն-ձի՛ն։

Centigrade, ած-ի՛ր-ը-ա, ած. հարիւրաստիճանեան (ջերմաչափ). ի՛ր-ը գէրէ՛ժէ՛ր։

Centime, ած-ի՛մ, ար. բնիոն. հարիւրորդ մի. հարիւրորդ մասն փռանկի. ած-ի՛մ. ի՛ր ֆռա։

Centimètre, ած-ի՛մ-ը-ը, ար. հարիւրորդ մասն մետրի. ֆիզ-ած-ը-ը-ի՛ր-ը ֆէ՛ր ի՛ր-ը-ը-ի՛ր-ը-ն-ի՛ր-ը ֆ-ա՛յ-ը։

Centinode, ած. Renouée.

Centon, ած-ի՛ր-ո, ար. ժողովածոյ յերգոց վիպասանաց. 2. մատեան բաղդատածոյ. ի՛ր-ի՛ր-ի՛ր-

Cendré, ée, ածիսոսէ, ած. մոխրագոյն. ի֊ել բէնիի։

Cendrée, ածիսոսէ, էի֊. փրփուր, կղկղանք կապարոյ. 2. գնդակը կապարեայ. ի֊ուլտ ինօքիչ֊չ, ֆոր֊պուլէդը. 2. ածչ։

Cendreux, euse, ածիսոս, էօզ, ած. մոխրալից. մոխրացան. ի֊լլէ֊։

Cendrier, ածիսոէ, ար. անօթ մոխրոյ. ի֊ել ֆուդը։

Cène, սէն, էի֊. տեղուանքն ընծրիք. ալտ֊ի բէդոդանի։

Faire la —, ընծրիս կատարել. ծառայել աղքատաց յետ զտման լուանալոյ. ֆա֊իէ֊բանըն այաղընը էօյ֊ճախ վը անէլրէ ատֆրատա իէդ֊ինի էրնչ֊։

Cénobite, սենօպիդ, ար. միաբանակեաց. վանական. միաբան. բահիդ. ընէ֊կնէ֊նիկ։

Cénobitique, սենօպիդիք, ած. վանական. հանապետա֊իւ֊լլէ֊։

Cénotaphe, սենօդաֆ, ար. դատարկ շիրիմ ի յիշատակ ուրուք. պօչ ինօդաֆ։

Cens, ածս, ար. հարկ. տակ. տուրք վասն երկրի. չափ հարկաց տուելոյց. 2. աշխատ֊հագիր. աչխարհահամար. 3. ցանկ, համար ստացուածոց. վերնի. ածկան. 2. եհալ ինախոտ. 3. փ֊լլ ոէնֆիէրէ։

Censal, սէնսալ, ար. քառդ, միջնորդ վաճառաց (յաւրեւէյս). ոէնսալ. ըզմար։

Cense, սէնս, էի֊. կալուածք. ագարակ. փ֊լլ֊ չէֆիլիէ֊։

Censé, ée, սէնսէ, ած. համարեալ. էըյաս օլանմա֊չ։

Censerie, սէնսըի, էի֊. վարձք, իրաւունք միջնորդի վաճառաց. 2. միջնորդու֊թիւն (վաճառաց). ինչոնը հոփէը֊ ըմմաւլըէի֊ 2. ինչան֊ ճըլըէի֊։

Censeur, սէնսօռ, ար. համարակար. քննիչ բարուց. 2. գրաքննիչ. քննիչ, դատաւոր արուեստից. 3. բռնակրկիա. պարսաւագէտ. փ֊հասկ. 2. ինէկլիֆ֊ի փ֊ֆէնիրիչ֊։ փ֊հինչին. փ֊ինչ֊նիկ. 3. ֆ֊ուսօռ արայընը. ֆընայընը. հարֆիչ։

Censier, սէնսիէ, ած. Seigneur —, հոգակալ. կալուածատեր. ինօչրոճ վերնի֊ինի ալան։

Censier, ière, սէնսիէ, էիէռ, ար. եւ էի֊. վարձակալ. փ֊բայալ էչֆիլիէ֊ ինա֊նան։

Censitaire, սէնսիդըէռ, ար. հարկատու. նուհիրաբեր. վերնի, փէռ վերնէ։

Censive, սէնսիվ, էի֊. սակ. տուրք. 2. կալուածք. եըլըէդ֊ փ֊ռմ֊ վերնի. 2. փ֊լլ֊։

Censuel, elle, սէնսիէլ, ած. (իրաւունք) հոգակալութեան. (հաս) կալուածոց. (կալուածք) որ բերին հասս. փ֊լլ (հոփէը վերնիի֊)։ վերնիկի։

Censurable, սէնսիռ֊ռաբլ, ած. եպերելի. ֆըլտ֊ֆրէի փ֊ռ֊ ինահափ֊։

Censure, սէնսիռ֊, էի֊. համարակատութիւն. 3. գրաքննութիւն արուեստից. 3. կշռամբութիւն. 4. պարսաւանք. խծրիծ. 5. դատապարտութիւն. բանագրանք. փ֊հա֊ սիռ հանըմը֊ 2. ինէֆինիլ. ինէմինչ. ի֊ինիհան. 3. ինչէր. 4. ի֊ընմա֊. ֆ֊ռ֊ռ֊ռ պ֊լա֊. 5. հի֊ռ֊ի֊ հէրռ֊ռ֊ինչէ֊ի֊ հռ֊ռ֊ռ֊ի֊ռ֊ էնիի֊ինչէի֊։

Censurer, սէնսիռ֊ռէ, ն. ուղղել. քննել. 2. ըսպաւտա֊նել. խծրծել. 3. դատապարտել. մոլար ցուցանել. փ֊ինչէ֊։ ինէֆինիլ. ինէմէ֊։ 2. ֆ֊ռ֊ռ֊ռ պ֊լմէ֊։ պ֊հանչ ֆօմէ֊։ 3. հէրռ֊ռ֊ռ ինէմէ֊։

Cent, սէն, ած. եւ ֆոյ. հարիւր. ինէ֊։

Un cent pesant, կինդինար. ֆ֊ռնինռ֊։

Ceintrer, ֆեյդրոել, ն. պատել գնաւն պարանօք. ձեռյ հոլովիրել գոլոմոփ։
Ceinture, ֆեյդիոր, էփ. գօտի. կամար. 2. մէջ. 3. տեղի խոնջանի. 4. շրջանակ. կապ. 5. խոյակ. պատկ. հանգոյց. գոլոփ. 2. ոչԼ. 3. ոլչոլորոփ. 4. փեռոր. ընվրե. 5. ըոաճ. ոլոչ։
Ceinturier, ֆեյդիոլիե, ար. գօտեգործ. գօտեվաճառ. գոլոփցիը։
Ceinturon, ֆեյդիոօն, ար. կամար, գօտի սուսերի. գիըընցե ոլոչը։ [լոր։
Cela, ֆըլո, դէր. այս. սա.
Céladon, ֆելոգօն, ար. կապոյտ ծովագոյն. ոչըփ եվչիլ։
Célébrant, ֆելեբրոն, ար. պատարագամատոյց. քահանայ. ոհիգիլոչ գոլոգօս։
Célébration, ֆելեբրոսիօն, էփ. մատուցումն (պատարագի). կատարումն. հանդէս. գիըոֆեի ելչ գոլոգօս. ընդրա. էվոս. չևնչէփ։
Célèbre, ֆելեբը, ած. անուանի. երեւելի. հոյակապ. նոմգոր. ձըչհոսր։
Célébrer, ֆելեբրել, ն. գովել. հռչակ հարկանել. 2. ոսկն խմբել. ցնծալ. 3. պատարագ մատուցանել. կատարել. էօյգէփ. ըոհդիգ եըգէփ. 2. չևնչէփ եըգէփ. 3. էգոս, ընդրա եըգէփ։
Célébrité, ֆելեբրիթէ, էփ. համբաւ. 2. ոսկն. հանդէս. նաւակատիք. նոմ. չոն. 2. չևնչէփ. չէրոֆէըն. ոլոյ։
Céler, ֆելէ, ն. ծածկել. գերզէլ. ինչևգէփ։
Se faire —, տալ ասել ճիէ չէ ի ասն. ճիաքուցանել գանձն. էվոիգ գէյիլ ֆէօյլեըդէփ. ինօրիոնդէփ։
Céleri, ֆելըը, ար. լաստուր. գէրգէվէ։
Célérité, ֆելերիթէ, էփ. արագաւճիւն. չոգոոգոլոգ։
Céleste, ֆելէսդ, ած. երկնաւոր. ֆէոմվի։
Bleu —, կապուտակ երկնագոյն. ինօփ ոմվէոփ։
Célestin, ine, ֆելէսդէն, էն, ար. եւ էփ. կրօնաւոր, հաւատաւոր կեդրոնական. Շելէոդէն բոհդոլ, բոհդոլօփ։
Céliaque, ֆելիաքը, ած. **Flux —**, որովայնածաւճիւն. ըոհոլ։
Célibat, ֆելիպա, ար. անամուսնութիւն. ամուրիութիւն. երիկնէվ. ոլոոլըէփ։
Célibataire, ֆելիպոգրե, ար. ամուրի. անամուսին. անկին. գէգէոր. ոլոոլ. երիկնոր։
Cellérier, ière, ֆելէրիե, էր, ար. եւ էփ. մատակարար վանաց. ոմնոոդիըր վէգիէրոըցիը։
Cellier, ֆելիէ, ար. մառան. չառեմարան. գիլէր. ոոլոպա։
Cellule, ֆելիւլ, էփ. խղիկ. սենեկիկ. 2. խորշ. մեղնարան. 3. բջիջ. գուբ մեղրի. օգոցիէփ. 2. խուլիճգէգ. ընկնհո եէր. 3. կերոգ գէլէյէ. չէ՛չէ չեհգ։
Celui, celle, ֆըլէ, ֆէլ, դէր. (յգ. **Ceux, celles**). այս. սա. գոո. չոո։
Celui-ci, ֆըլէ-ի, դէր. սա. այս. չոո. գոո։
Celui-là, ֆըլէ-լա, դէր. նա. այն. օլ։
Ciment, ֆեմոէ, ար. փոշի ինչ գոռոլոյ կամ փայլեցուցանելոյ զգէնս. ճիլա ընօլոո։
Cénacle, ֆենոգիլը, ար. վերնատուն. ճաշարան. ընոոմ ոոոֆոոը։
Cendre, ֆոդրը, էփ. մոխիր. աճիւն. գաղալ. անճիւղ. գիոոլ։
Jour des cendres, օր մոխրոց. էէ՛չէ չեմոփ. գի-յի-գ օգոոճոոն էլգ չոգլոմգոոը։
— de plomb, կապարեայ գնդակք հաւասարաց. ոչըը ոոլմոոը։

À la cavalière, } ած. ազ-
Cavalièrement, } նուականաբար
պայմանաւոր. 2. ամբարտաւանաբար. շինականաբար. ընթացիկ. 2. ֆօպատ-ցի. խօրթափեա:

Cave, գով, էգ. մառան, շտեմարան գինւոյ. 2. բաժին արծաթոյ ի խաղու. պօտ-բաժ. ընթաց մաղաղաթը. 2. օյտնգա հնէր ընդին ընդոր ընդունել գօտատը- ոգնէ:

Cave, գով, ած. գոգաւոր. խոր. ը-գօր:

Veine —, երակ արտի. ներ-քեւ պամարը: [այ:

Lune —, լուսնական ամիս.

Caveau, գովը, ար. փոքրիկ մառան գինւոյ. ընդ-ընէ ընթաց մաղաղաթը:

— d'église, շիրիմ յեկեղեցւոյ. ընդունել ընդունել:

Caveçon, գով-ը-օն, ար. վարժելիք. դանգանաւանդ. գանիրբդմա:

Cavée, գով, էգ. ճանապարհ խորհաղ. գաղտնի ել:

Caver, գով, ն. փորել. պեղել. 2. դնել արծաթ ի խաղու. գալմաք. ը-գօրըմնմաք. 2. օյտնգա ընդոր ընդունել ած գօմաք:

Caverne, գով-ն, էգ. ապր. խոռոչք. ար. խորշք. մաղարթ. գօղաք:

Caverneux, euse, գով-նօ, ել, ած. լի անձաւօք, խոռոչօք. 2. ծակոտկէն. մաղարիւն, գօղ-գը-. 2. փխնել:

Cavesson, ած. Caveçon.

Caviar, գով-ար, ար. յաղեաղ կիսի ձուառափի. ով-ար:

Cavillation, գով-լ-օն, էգ. բանգառաւճիւն. առպօտ բանք. բարբաջք. ընդ-ել:

Cavin, գով-ի, ար. փոս. խթամ. ը-գօր:

Cavité, գով-ք, էգ. գաւ-

գաձ. խորք. խոռոչք. ծակ. ը-գօր. գօղ-ք. գխնել:

Ce, ը, դէր. աա. գա. նա. այս. այդ. այն. պա. ը-:

Ce, cet, cette, ը, ընդ, (յտ. Ces). յ-յ. ած. այս. այդ. պա. ը-:

Céans, ընդ, ած. ի տան. աան ի ներքս. ընդ. էնէրգնէ:

Maître de —, տանուտէր տանս այսորիկ. պա- ընդ ած գնէն:

Ceci, ը-ի, գնէր. այս. պա:

Cécité, ընդ-ի-ք, էգ. կուրութիւն. գնօրէն-գ:

Cédant, ante, ընդ-ող, ող-ք, գող. եւ ած. որ հրաժարէ յիրաւանց իւրոց. ը-բոգն. գօղ վերջն:

Céder, ընդ-ք, ն. ետղուլ. շնորհել. տալ. գօղ վեր-գնէ. պրոգմոգ:

—, ն. մեկնել. տեղի տալ. զիջանել. խոնարհել. ներքն ընդ-էնէ. ներ վեր-գնէ. ընդ-գնէ. բոպի օլմոգ:

Cédille, ընդ-էյլ, էգ. նշանախց գաղղիացւոց ի ներքոյ c նշանապրի. (ç). ընդ-էյլ նէշանը:

Cédrat, ընդ-ա, ար. կիտրոն. ազգի գովնաղա:

Cèdre, ընդ-ը, ար. մայր. 2. եղեւնափայտ. մայր փայտ. ընդ'էվ ազար. էգ-գ-գէ չմ. 2. էգ-գ-գէ չմ օգտանա:

Cédrie, ընդ-է, էգ. ուրձին. հոյզ եղեւնափայտի. չմ ած-ը:

Cédule, ընդ-ել, էգ. յիտակար. մուրհակ. ներ-ընդ-գ:

Ceindre, ընդ-ը, ն. գօտի ածել. պատել. 2. ածել, դնել, կապել (ծագ). գ-չմաք. գ-չմաք. 2. ներ-մաք. գօմաք:

Ceintrage, ընդ-ա-ք, ար. պատանք պատելոյ պեաւն ի ձեղքացի. կառանեուա-պատա. գուշգիգան ներ գ-չը:

Causatif, ive, քօզատիֆ, իվ. ած, պատճառական. (զի. վասն զի). խոսիլ։

Cause, քօզ, իէ. պատճառք. բարուցք. 2. դատ. 3. օգուտ. իրք. ուրուոյ. 2. գործ. 3. ֆայլաք. հասկոհաս. (ֆենոմ) նշ-քօրշ։ [ճառս. իլին։

À — de, առ սէր. ի պատ.

À — de quoi, վասն այնորիկ. օհոռ իլին։

A — que, վասն զի. էհոսիկ։

Causer, քօզէ, ն. պատճառք լինել. առիթել. նիւ-թել. ածել. ուրուոյ օշրճ։

—, ն. խօսակից լինել. 2. շաղփաղփել. շատխօսել. 3. չար խօսել. ուրուոյնէ. 3. չօք ուրուոյնէ. կիվկռելէ եռ-նէ. 3. ինչ ուրուոյնէ։

Causerie, քօզըռի, իէ. շատխօսութիւն. բամպասք. կիվռելէ։ ուհոռոպ ուրուոյ։

Causeur, euse, քօզէօռ, եօզ, ռ. եւ իէ. շաղփաղփ. շատախօս. լաֆազան։

Causticité, քօսթիսիթէ, իէ. խարիչ, կիզիչ զօրութիւն. 3. չարաբարութիւն. գնութիւն կսկծեցուցանելոյ, եսկերելոյ զբք. 3. բանք կսկծելիք. քօվ-կիւին պուհրիչէ։ 2. պերպե-զօնըքե. 3. ուիւհմիվ ուրուոյ։

Caustique, քօսթիք, ած. խարիչ. կիզիչ. կսկծական. կսկծեցուցիչ. պուհրիչ. խա-քեշը. օշտոմա. ուրուոյնէ։

Cautèle, քօթել, իէ. նենգ. խորամանկութիւն. 2. զգու-շութիւն. ֆինն. հիւք. 3. ոսքնամ։

Cauteleusement, քօթըլեօ-զըման, ռ. նենգաւ. ու իւք։

Cauteleux, euse, քօթըլեօ, եօզ, ած. խորամանգ. հիւրեզ։

Cautère, քօթէռ, ռ. խարան. խոթը։

Cautérisation, քօթէռիզա-սիօն, իէ. խարուիմ. խոթը ալ. խոթմ։

Cautériser, քօթէռիզէ, ն. խարել. կծուակիծ առնել. խոթը ալ. պաղլամէ։

Conscience cautérisée, ա-պականեալ խաղացեալ խիղճ մտաց. էե-իլիզիլ էե-ուէ։

Caution, քօսիօն, իէ. երաշ-խաւոր. 2. երաշխաւորու-թիւն. դրամ երաշխի. երաշխ-էնէլ. 2. էենիլէե. էենօ-լէն ուէլէ։

Être —, երաշխաւոր լինել. էենիլ օլմէ։

Sujet à —, անհաստատ. չյուսալի. էենիլէնէլ. կիւվ-նիլմէլ (ռոմ)։

Histoire sujette à —, պատմութիւն երկբայական, անցայտ. շիւղհէնէ հիւէնայէ։

Cautionnement, քօսիօնը-ման, ռ. երաշխաւորութիւն. երաշխ. գրաւ. էենիլէե։ բէհին։

Cautionner, քօսիօնէ, ն. յերաշխի առնուլ. երաշխաւ-որել. էենիլ օլմէ։

Cavalcade, քավալէտ, իէ. հեծելութիւն. հանդէս հե-ծելոց. պինել. ու ըլ ալայ. կեղծ։

Cavalcadour, քավալէտ-քոռ, ռ. Écuyer —, վա-րաւանդաստար արքունի. ծրոխոր. (ւոխոռ)։

Cavale, քավալ, իէ. զամբիկ. ճալիկ. մատակ ձի. էբոյտ։

Cavalerie, քավալըռի, իէ. հեծելազօր. այրուձի. ուիլը ասէռր։

Cavaleriste, քավալըռիսթ, ռ. հեծեալ. հեծելամար-տիկ. ուիլը նէֆէր։

Cavalier, քավալիէ, ռ. հեծեալ. 2. հոդակոյտ. 3. ասպետ. ազնուական. տէր. տանուտէր. ուիլը. 2. ծիւե-րէդ. 3. դէպլաբէ. ալը։

Cavalier, ière, քավալիէ, ռ, ած. ազնուական. 3. ճոխացեալ. ամբարտաւան. էնէնդի. 3. քօռալ։

Catastrophe, ֆ–ա–տ–ա–ստ–ո–ֆ, ի֊ֆ. ա֊ղի֊տ–ղ–ո–ւմ վ–ախ–ճ–ան. ե–ղ–ե–ռ–ն. ա–ղ–է–տ–ք. չ–ա–ր–ի–ք. ֆ֊ի֊ա֊ֆ֊ի֊ֆ:

Catau, ֆ–ա–ֆ–ո, ի֊ֆ. ա–ն–ա–ռ–ա–ւ–ակ, խ–ա–ռ–ն–ա–պ–ն–ա–ց կ–ի–ն. ֆ–ա–հ–ի–ք:

Catéchiser, ֆ–ա–ֆ–է–ք–է–ք–ի–ք, ն. ե–ր–ա–խ–ա–յ–ա–ց–ու–ց–ա–ն–ե–լ. ու–ս–ու–ց–ա–ն–ե–լ, կ–ր–ճ–ե–լ գ–ի–ք ի հ–ա–ւ–ա–տ–ո–ն ֆ–ր–ի–ս–տ–ո–սի. Ջ. չ–ա–ն–ա–լ ի հ–ա–ւ–ա–ն ա–ծ–ե–լ. ե–ր–ի֊ա֊ն֊ի֊ա֊ն փ–ի–ն–ի–ն–ք հ–ի–ֆ–ա–յ–ք–ի ե–ր–ի–ս–ի–ֆ. ի֊ն–է–ի֊ն–ի–ն փ–ի–ն ե–ր–ի–ս–ի–ֆ. 2. ֆ–ա–ն–ֆ–ը–ր–ա–յ–ա չ–ա–ը–ը–ս–ի–ֆ:

Catéchisme, ֆ–ա–ֆ–է–ք–ի–զ–ի–մ, ա–ր. կ–ո–չ–ո–ւ–մ ը–ն–ծ–ա–յ–ու–մ–ի–ա–ն. ք–ր–ի–ս–տ–ո–ն–է–ա–կ–ա–ն վ–ա–ր–դ–ա–պ–ե–տ–ու–թ–իւն. * ք–ր–ի–ս–տ–ո–ն–է–ա–կ–ա–ն. ի֊ն–է–ի֊ն–ի–ն փ–ի–ն. փ–ո–ւ–խ փ–ի–ն:

Catéchiste, ֆ–ա–ֆ–է–ք–ի–ֆ–ի–ֆ, ա–ր. ու–ս–ու–ց–իչ ք–ր–ի–ս–տ–ո–ն–է–ա–կ–ա–ն վ–ա–ր–դ–ա–պ–ե–տ–ու–թ–ե–ան. ֆ–ո–է–ի֊ն–ի–ն փ–ի–ն:

Catéchumène, ֆ–ա–ֆ–է–ք–ի–ւ–մ–ե–ն, ա–ր. ե–ր–ա–խ–ա–յ. ֆ–ո–հ–ի–ք–ո–ւ–մ–ն–ա–ւ փ–ի–ն:

Catégorie, ֆ–ա–ֆ–ե–ո–ի, ի֊ֆ. դ–ա–ս–ա–կ–ա–ր–գ–ու–թ–իւն. *ա–ս–ո–ր–ո–գ–ու–թ–իւն. 2. հ–ա–ն–գ–ա–մ–ա–ն–ք. ք–ա–ր–ք. կ–ն–ո–ւ–թ–իւն. ֆ–ա–ֆ–ա–ն–ք. ֆ–ի–ր–ի–ֆ–ա–ֆ. 2. ի–ա–ֆ–ի–ֆ:

Catégorique, ֆ–ա–ֆ–ե–ո–ի֊ֆ, ա–ֆ. դ–է–պ ե–ւ դ–է–պ. ա–պ–ա–շ–ա–ռ. ա–ե–պ–հ–ա–կ–ա–ն. հ–ա–ս–տ–ա–տ. յ–այ–ա–ն–ի. ֆ–ա–ֆ. բ–ա–ռ. ա–ի–ւ–ա–ի. վ–ֆ–ի:

Catégoriquement, ֆ–ա–ֆ–ե–ո–ի֊ֆ–ը–մ–ի, ի. ի դ–է–պ. ճ–շ–դ–ի–ւ. ճ–շ–դ–ի–ւ. ի֊ն–ի–ց–ի–ք. վ–ֆ–ի–յ–ի–ն:

Cathartique, ֆ–ի–ա–ռ–ի֊ֆ, ա–ֆ. ե–ւ ֆ–ա–յ. ա–ր–բ–ի–չ, մ–ա–ք–ր–ի–չ (դ–ե–ղ). ա–ր–բ–ա–դ–ե–ղ. ի֊ն–ի–ւ–ի–ա–յ–ն–ճ–ի֊ֆ (ի֊ւ–ճ):

Cathédrale, ֆ–ի–ն–ի–ր–ա–ւ–ի, ի֊ֆ. հ–ա–յ–ր–ա–պ–ե–տ–ա–կ–ան, մ–այ–ր, գ–լ–խ–ա–ւ–որ ե–կ–ե–ղ–ե–ց–ի. պ–ա–շ ի֊ւ–ի֊ֆ:

— , ա–ֆ. հ–ա–յ–ր–ա–պ–ե–տ–ա–կ–ան, մ–այ–ր (ե–կ–ե–ղ–ե–ց–ի). պ–ա–շ (ի֊ւ–ի֊ֆ):

Cathédrant, ֆ–ի–ն–ի–ր–ա–ն, ա–ր. գ–ա–հ–ի–ր–ե–ց ի վ–ի–ճ–ա–մ–ու–ն–ս ա–ս–տ–ու–ա–ծ–ա–շ–ո–ս–ու–թ–ե–ան, փ–իլ–ի–ս–պ–ի–ս–ու–թ–ե–ան. ֆ–ի–ս–ի–ա–ֆ–ի֊ֆ

հ–ա–պ–ա–հ–ի֊ն–ե–ւ–ի֊ֆ ա–ճ–ի֊ի–ն–ա–փ–ե–ս հ–ո–ի–ե–ա–ե–պ–ե–ր:

Catholicisme, ֆ–ա–ի–ո–ւ–ի–ս–ի–մ, ա–ր. կ–ա–թ–ո–ղ–ի–կ–ե, հ–ա–մ–ա–շ–խ–ա–տ–հ–ա–կ–ան հ–ա–ւ–ա–տ–ք. ֆ–ա–ի–ո–ւ–ի֊ւ–ի֊ֆ:

Catholicité, ֆ–ա–ի–ո–ւ–ի–ս–ի–ֆ–ե, ի֊ֆ. ու–ղ–ի–ղ հ–ա–ւ–ա–տ–ք. ու–ղ–ղ–ա–փ–ա–ռ–ա–ւ–թ–իւն. ա–ղ–ջ–մ–ու–ռ–թ–իւն. 2. ա–պ–դ–ք ու–ղ–ղ–ա–հ–ա–ւ–ա–տ–ք. ֆ–օ–ղ–ր–ա– փ–ի–ն. ֆ–ա–ի–ո–ւ–ի֊ւ–ի֊ֆ. ֆ–ա–ի–ո–ւ–ի֊ւ–ի֊ֆ–ի–ա–ն. 2. ֆ–ա–մ–ի֊ի֊ֆ ֆ–ա–ի–ո–ւ–ի֊ւ–ի֊ֆ:

Catholique, ֆ–ա–ի–ո–ւ–ի֊ֆ, ֆ–ա–յ. ե–ւ ա–ֆ. կ–ա–թ–ո–ղ–ի–կ–ե–ան. ու–ղ–ղ–ա–փ–ա–ռ. ճ–շ–մ–ա–ր–ի–տ–ա–հ–ա–ւ–ա–տ. 2. կ–ա–թ–ո–ղ–ի–կ–ե (ե–կ–ե–ղ–ե–ց–ի). հ–ա–մ–ա–շ–խ–ա–տ–հ–ա–կ–ան. ֆ–ա–ի–ո–ւ–ի֊ւ–ի֊ֆ. 2. ի֊ն–ֆ–ո–ի֊ֆ:

Catholiquement, ֆ–ա–ի–ո–ւ–ի֊ֆ–ը–մ–ի, ի. ա–ղ–ջ–մ–ու–ռ–թ–ե–ամ–բ. ի֊ր–ր–ե ու–ղ–ղ–ա–հ–ա–ւ–ա–տ. ֆ–ա–ի–ո–ւ–ի֊ւ–ի֊ֆ:

Cati, ֆ–ա–ի, ա–ր. փ–այ–լ–ե–ց–ու–ց–իչ մ–ա–մ–ու–լ կ–ե–ր–պ–ա–ս–ու–ց. ճ–իլ– հ–ն–ի–ն–ե–ւ–ի:

Catimini, ֆ–ա–ի–մ–ի–ն–ի, **En** –, ի. գ–ա–ղ–տ–ու–լ. ի ծ–ա–ծ–ու–կ. ի֊ի–լ–ի֊ճ–ի. ա–ե–ա–ի–կ:

Catin, պ. **Catau.**

Catir, ֆ–ա–ի–ա–, ն. փ–այ–լ–ե–ց–ու–ց–ա–ն–ե–լ գ–կ–ե–ր–պ–ա–ս–ն մ–ա–մ–լ–ով. ֆ–ա–ա–ղ–ը հ–ն–ի–ն–ի–ց–յ–ի֊ֆ ֆ–ա–ր–լ–ա–ի–ա–ֆ:

Caton, ֆ–ա–ի–օ, ա–ր. Կ–ա–տ–ո–ն. այ–ր կ–ո–ր–ա–վ ե–ւ գ–կ–օ–ն. ֆ–ի֊ր–ա–ի–ի–ի֊ի, ա–ղ–ը–ր պ–ա–ղ–ը–ը փ–ի–ի֊ի:

Catoptrique, ֆ–ա–պ–տ–ի–ի֊ֆ, ա–ր. հ–այ–ե–լ–ա–գ–իտ–ու–թ–իւն. ի֊ի֊ի հ–ո–պ–տ–ի:

Cauchemar, ֆ–օ–ղ–ը–մ–ա–ռ, ա–ր. հ–ի–ւ–ա–ղ ճ–ն–շ–ա–կ–ան. * մ–ղ–ձ–ա–ւ–ան–ք. ա–ղ–ը–ր–ա–ա–ն փ–ա–պ–ա–ա:

Caudataire, ֆ–օ–պ–ֆ–ե–ա, ա–ր. ք–ղ–ա–ն–ց–ա–կ–ա–լ կ–ա–ր–դ–ի–ն–ա–լ–ա–ց. փ–ե–ր–ի֊ա– ֆ–ա–ֆ–ի–ա–ն–ը–ն փ–ի–ի֊ի–ն–ի ֆ–ա–ա–ֆ–ա–ն:

Causal, **ale**, պ. **Causatif.**

Causalité, ֆ–օ–ի–ի֊ֆ–ե, ի֊ֆ. պ–ա–տ–ճ–ա–ռ–ա–կ–ա–ն–ու–թ–իւն. ա֊ե–պ–ի֊ի֊ի:

Causant, **ante**, ֆ–օ–ի–ի, ա–ի֊ֆ, ա֊ֆ. ի–ա–ֆ–օ–ա. ի֊ի֊ի–ի:

մուճակ անուշիկ. պատխոփան. 2. պատխոբ. ինքիլ գօգոս:

Cassonade, գաւօնատ, իգ. շաքար՝ մի անգամ պարզեալ. խամ շէֆէր:

Cassure, գասիւռ, իգ. խրամատ. պատռուածք. գըբըէ. խորըէ:

Castagnettes, գաստաղիէթ, իգ. յ. քամբիռն փայտերէն. օգոնգան ըալէտրա:

Caste, գաստ, իգ. ցեղ (Հընդկաց). դաս, կարգ մարդկան. ալէրքէն. գոպիէ. ազ:

Castel, ս. Château.

Castellan, գաստէլան, ար. գահերէց ծերակուտի պոռնիացւոց. Լեհիոնացիք փէվան ազատը:

Castille, գաստիյ, իգ. կռիւ. կապ. ռնիզ:

Castor, գաստօռ, ար. կուղբ. 2. խոյր ի մորթոյ կղզւոյ. գաստօռ. 2. գաստօռ փէրի-ինգլէզ ըռնգա:

Castoréum, գաստօռէում, ար. կարեւորք կղզւոյ. գաստօռ խոյիէ:

Castramétation, գաստրամէթասիօն, իգ. արուեստ բանակելոյ. օրգռա գաւրմա ֆէննի:

Castrat, գաստրա, ար. էրգեցիկ ներքինի. խորըմ խառնէնտէ:

Castration, գաստրասիօն, իգ. մալէրն. խորըմ կիմէ:

Casualité, գազիւալիթէ, իգ. ինքնագէպն լինել. դէպք. իմիդֆաֆտ:

Casuel, elle, գազիւէլ, ած. դիպուածոյ. ինքնագէպ. յանկարծագէպ. անհաստատ. չատ ինէ. գարէքթիզ: —, ար. դիպուածական մուտք, շահ. պօռը փէյրը, հիւսապան փէյրը ինէր:

Casuellement, գազիւէլման, մ. դիպուածով. ի դիպաց. չատ ինէ:

Casuiste, գազիւիսթ, ար. դիպուածագէտ. դիպուածա-խօս. Համուռ դիպաց մուտցն խղճի. գօռլին էհյիյիրնա վաֆտաֆ էյլէ:

Catachrèse, գատաքրէզ, իգ. սիստականաւնուածիւն. ապեզ իմիլմահ:

Cataclysme, գատաքլիզմ, ար. Հեղեղ, ողող ջուրց. ղուֆան. սէլ:

Catacombes, գատագոմպ, իգ. յ. գերեզմանք. գետնափորք. էրէ ալընդա ճէզա:

Catadoupe, **Catadupe**, իգ. ահմանք. ջրվէժ. լռոլան. ազի բատ:

Catafalque, գատաֆալք, ար. քաւարան առ յիշատակէ անցելոցն. սէրբ՛րի ճէնազի:

Catalectes, գատալէքթ, ար. յ. ճերպակատար մատուռն. Հատակատորք. պէր ղիէֆէյին ճի-զի գուչ-էրէ. գուլգուլէֆ:

Catalepsie, գատալէփսի, իգ. ընդարմանալն. անզգայութիւն. սիսպի:

Catalogue, գատալօգ, ար. Համար անուանց. երկրագրութիւն. ցանկ. փէֆրէր. գոյիճէ. ֆիհրիս:

Cataplasme, գատափլազմ, ար. տաճինչ բժշկական. լափա:

Catapulte, գատափիւլտ, իգ. բաղիատ. ճէնճէնիկ:

Cataracte, գատառագթ, իգ. լուան. 2. ահմանք. ջրվէժ. իօզ փէրտէսի. 2. Իօգարտան ալաղը կոյ ափմաղը. ֆորիսն. ազա՛րի բատ:

Catarrhal, ale, գատառալ, ած. Հարբուխի. պէ-փէտմա ճի-րէալիփ:

Catarrhe, գատառ, ար. դուժ. Հարբուխ. Նէվրալի. պէ-փէտմ:

Catarrheux, euse, գատառէօ, էօզ, ած. որ ախտանայ ատէպ գՀարբուխ. * Հարբխոտ. 2. Հարբուխի. պէ-փէտմլը. 2. պէ-փէտմա պօյիէ:

Casoar, ֆ. ազգատ., տր. Հնդիկ կայլեւոյն. * գանկուա. պէտ ոչ գիւղ ֆռանսայ։

Casque, ֆ. տր. սաղաւարտ. գլխիկ բռնոց։

Casquette, ֆ. էգ. գլխանոց. խոտը ընփիա։

Cassade, ֆ. էգ. սուտ խօսուածին առ կատակել կամ առ խաղալու. 2. նենգ ի խաղալ. շիտա խոխօտ ֆռայը եւ ինչ վնասին ընելն ֆռանս. 2. օյնաիտա հնչիւ։

Cassant, ante, ֆ. ած, անդ. դիւրաբեկ. գօլոյ գընաւոր։

Cassation, ֆ. էգ. խափանումն, ջնջումն, մեռնումն (վճռոյ). բնութ եղծ. անէ՛գի նուագիս։

Cour de —, առեան ջնջելոյ գվճիռս. ուղի՛ն նե՛ռնի ահեռս։

Casse, ֆ. էգ. կակաչխրակ. *կասխա. 2. սափրակ արկղ նշանապրոց. 3. փոս ձուլելոյ. 4. բնակեցուցն ի պաշտամանէ. խըսրչնեմոյր. 2. ընդխանիւթ նո՛ւհի հռոբոֆ. 3. փեօտնի ֆռընաւը. 4. ապչ։

— **aromatique**, կասխա. դարչնակ. ընդչին։

Casseau, ֆ. տր. կէս արկղ նշանապրոց. նիմրնախընի՛ հռոբոֆ։

Cassé, ée, ֆ. ած. բեկեալ. տկար. եղբեր. ֆռավնխնիչ։

Casse-cou, ֆ. տր. գահավէժ, վտանգալից վայր. 2. ձիավարժ ամանաղ երիւաբոց. 3. այր յանգուգն. ընհունչի՛ եւ նե՛ր. 2. ընոյ ապըրը ապընդըրան. 3. փռոնախ փնչի։

Casse-museau, ֆ. տր. ապտակ յատնչս. պռոբառա վռոբոլան սնչիւ։

Casse-noisette, ֆ. տր. կաշնապակ գարծիւ. ֆընաբէ եղբոճափ ապնի։

Casser, ֆ. ն. բեկանել. խորտակել. 2. պարապառնել. անցուցանել. 3. ջնջել. աչխնչ ցուցանել. 4. բնակեցուլ յիշխանութենե. եղբրմափ. 2. ֆռավնխնինի փռոմափ. 2. պօշմափ. նէռոխ, պոյնուլ խնիչ. 4. ապչ խնիչ. մանաըպընռան ապռաչ ապմափ։

— la tête, խլացուցանել գլուխս. պոչ ապրըդնմափ։

Se — la tête, բեկանել, պատառել գգլուխ իւր. 2. այսր անդր հարկանել զմիտս. բառգումն աչխատս լինել. փնռափ պաչընը (պէտ խէրի վռոբոպ խոխօտ փռընիռ) խոյմափ. 2. չօփ չուդըմափ։

Se — le nez, չյայնողել. չկապել հանել ի գլուխ. պոչ ընփռոմամափ։

Se — le cou, կործանել. ի ծշդութառութիւն արկանել զանձն. պէրինի եղբրմափ. փռընփնչ գավալ ինխնիրմէտ։

Casserole, ֆ. էգ. սան. պղյան. ընռնճէրի։

Casse-tête, ֆ. տր. ծանրաստպուտկ աչխատութիւն. 2. գինի արբեցուցիչ. պոչ ապրըը. ընաճիչ. 2. պոչ ռ-բան ընէրպոպ։

Cassetin, ֆ. էգ. խորշ արկղ նշանապրոց. ընռխնի՛ հռոբոֆ խռանէռ։

Cassette, ֆ. էգ. տուփ. գզրոց. արկղիկ. 2. արկղ, գանձ արքունի. սանրբէչի՛. 2. ճի՛ղի հիմայռն։

Casseur, ֆ. տր. Grand — de raquettes, այր կաշըմբռուռն եւ զօրաւոր. 2. անհնարին մեծութեան. ֆռավնխնի՛ն. էչէր. 2. փէռ էօչինի՛։

Cassie, ֆ. էգ. կակաչխրակ. ոկ. խըսրչնեմոյր. 2. տ. Cassier.

Cassier, ֆ. տր. կակաչխրակ. ծառ խընչ. խըսրչնեմոյր ապր ապռնըը։

Cassolette, ֆ. էգ. խնկանոց. 2. խուռնկ, բուր-

քրքում վայրենի. Խեղանի զօֆրան։

Cartier, ֆա-տիէ, ա. գործիչ, վաճառիչ քարտիսից խաղալու. օյուն ֆէտղըմքըզ։

Cartilage, ֆա-տիլաժ, ա. աճառ. խաղճախուռդ. * կռճիկ. ՀԱՅՐԵՓ։

Cartilagineux, euse, ֆա-տիլաժինօ, էօզ, ա. աճառուտ. ՀԱՅՐԵՓԼԻ։

Carton, ֆա-տօն, ա. խաւաքարտ. 2. ՓԱՐՓԻ վերատին դրոշմեալ. 3. ծրագիր նկարտուց. տախտակ ալրուագրուՓԱԲանց. 4. ցուցակ վաճառաց. 5. ծովացոյց տախտակ. ֆա-փավէ. 2. Խէֆ ֆէֆտ պօռըլմըշ ՀԱՊՈՂ. 3. ըֆուՓ խաըլիՀօք. 4. ԽՄՀԻԱ ԷօրՀԷյԻ. 5. ՓԷՀԷՐ ԽաւրլիՀօք։

Cartonnier, ֆա-տօՀիէ, ա. գործիչ, վաճառականան խաւաքարտի. ֆա-փավէճը։

Cartouche, ֆա-տուշ, ա. ծիր, շրջանակ զարդարուն. 3. տառհակ. խաբերայ. ՀՊաչԻԷՀ պՀՀ, ֆԷրվաշ. 2. ըֆֆԷՐ։ — , Խ. փամփուշտ գնդըլնկացաց, հրացանից. 3. տամտակ հրաժեշտի պինուարաց. խոբլա-ճ. ֆԻչԷփ. 2. ԻչԻՀՀատ։

Cartulaire, ֆա-տի-լԷ-, ա. յիշատակարան վանաց. ֆանատըզ բաշՀատֆօք։

Carus, ֆա-Է-, ա. խոր ՓԻմբրուՓԻՆ (ախտ). փԷրՒՀ ա-յա-ֆա-. ԱՀ-պօֆ։

Carvi, ֆա-վԻ, ա. հայ չամանի. ամրգաց չամանի. գաբամաՀ ՀԻՀԷօՀա։

Cas, ֆա, ա. հալով. հալովանի անուանց. 2. դիպաւած. գէպք. իրք. գործ. 3. յանցանք. 4. կղկղանք. աւերտրդք. փԷվը. ՀԱրԻՓ. պՀՀա. 2. վաֆա. ՀԷվԻՓ. հալ. խա-ա-ա. ՀԷյՓԻյԷՖ. ֆաալաֆՀ. 3. ա-լ. 4. ՀԷՃաւԷՖ։

Faire — de, ՀԱծարդոյ հաամարել. ֆա-ՖԻփոխը ՀաաՖՀաֆ։

Au — que, En — que, } եդեալ ՓԹԷ. ե-ՓԹԷ. յորժամ. փԷյԷԼԻՀ ՀՓ. ԷյԷը. ՀԷ պՀՀաՀ ՀՓ։

En tout —, պինչ ինչ եւ պատահիցէ. որպիսի ինչ գէպք եւ ապցեն. ՀԷ ՀՓ օլա-ըաա օլաա-ՀՀ. ՀՓԼՀԷԼՂԻՖ։

Casanier, ière, ֆաղանիէ, Է-, ա. անտաէր. որ սիրէ իւրան կալ. ՀատատԻան. փոխՀա ԷվՖԷ օՖՀա-ըաՀ. ԽաՀՀԷՀՓԼՀՀ։

Casaque, ֆաղաֆ, Խֆ. տատաատակ. վարտղանակ. ֆաֆա-Ֆ։

Casaquin, ֆաղաֆԻՀ, ա. վատաակ կանանց. պԷը աօյ պՀՀաՀ բա-ղաա-ը։

Cascade, ֆաֆափ, Խֆ. տահանք. ղրվԷժ. քարտվազ. ըաղըղաՀՀ. ափըԼափԻՀ։

Case, ֆաղ, Խֆ. անԻկ. Հիւղ. 2. խորշ ճատրակի. խորան տապաստոյ. 3. խորշ արկեզ. ԷՀՀԻյԷղ. 2. ատԻրանՀ, ՓավըաՀ ԽաՀՀԷՖ. 3. փօղաղ ֆաՓը։

Caséeux, euse, ֆաղԷՓԷօ, Էօզ, ա. պանրական. պանրով. ֆԷՀՀԻրԻ. ֆԷՀՀԻրըԼԻ։

Casemate, ֆաղԸմաֆ, Խֆ. կամարաձեւ գետնափորք ի բերդս. ՀԿատղ. ԽԷՐ ապԻըՀՓա ֆԷմըրԼԻ մահաըԼ. ղԷրըԼԷՀՀ։

Casematé, ֆաղԸմաֆԷ, ա. **Bastion —**, պատուար ներքնատամք. ղԷրղԷՀՀԻՀՓԻՀՖԷա։

Caser, ֆաղԷ, Ն. պայգ գործել զվահանակն ի տապաղաղ. ՓավըաՀՓա ֆափա ԽափմաՖ։

—, Ն. զետղել ուրք. հատատել ի տեղաղ ուրք. պԷր ԽԷրԷ ֆօմաՖ։

Caserne, ֆաղԷաՀ, Խֆ. զօրանիստ տեղի. զօրանոց. ձմերոց. ֆըԼԼա։

Caserner, ֆաղԷաՀԷ, Ն. Ն. բնակիցուցանել, բնակել ի զօրանոցի. ֆըԼԼայա ֆօմաՖ, ՀԷրՖ։

Casilleux, euse, ֆաղԻյԼԷօ, Էօզ, ա. դիւրաբեկ. ֆըրըԼըր. ՀԷվրԷՖ։

Valet de —, անարգ, արհամարհ ագ. ապտիտ, ախորժ ագ. Carrefour, ճանապարհաց. փողոց. Carrelage, յատակելն աղիւսով. 2. աղիւս. սալաքար. սալայատակ վայր. ներսը փողոց. 2. ներսը. փողոցի ներսը. փողոցեցի Carreler, ն. յատակել աղիւսով. 2. նորոգել զնեղրանս կօշկաց. ներսը փողոցով. 3. ընդդէմ ներսոցն ընդդէմ Carreiet, ագ. տափաձուկն. 2. հերիւն չափեքասրի. 3. մկրատ գերձակաց. ոչէ ձեվ պոլսէ. 2. ընձուղտ. 3. ներքի մոխիրը Carreleur, ագ. յատակիչ աղիւսով. սալաքար. 2. կարկատիչ կօշկաց. ներսը փողոցեցի. փողոցերմճը. 2. ընդդէմ ներսոցեցի. ներսեցի Carrelure, ն. նոր ներքան կօշկաց. ընդդէմ ներսոցն ընդդէմ Carrément, ած. ի ձեւ չորեքկուսի. պէսպէս տեղէ պընդիպէս Carrer, ն. չորեքկուսի դարձել. պէսպէս տեղէ, պարբեցուցանել Se —, յ. նազել. սիգալ. սամարել. փառաւորել. ընդդէմ պիպէզ Carret, ագ. Fil de —, ասղանի առուտր. փողը իւրը Carrier, ագ. տէր քարահատաց. որ հանէ քարին ի քարահատաց. ներս ծառը ահիպէ. նաև ընդդէմ Carrière, ագ. ասպարէս. կրկէս. 2. քարահատ. 3. գնացք. ընթացք. շաւիղ. ան ճեպանը. 2. ներս ծառը. 3. ներքին. ծոր

Se donner —, ձիարձակ լինել. փութալ զրոփմամբ Carriole, ագ. կառք փոքրիկ. փոդիկ Carrosse, ագ. կառք. դեսպակ. փողոց Faire —, անյագ, անչափ ընդդէմ. շռայլել. փոդ ընդդէմ Carrure, ագ. միջնապատնէշ. յայնութիւն ի միջի կանց. արփ. արփ ընդդէմ Carte, ագ. նուրբ խաւարքարտ. 2. քարտէս խաղոց. 3. աշխարհացոյց տախտակ. 4. տոմսակ, ցանկ կերակրոց. 5. հաշիւ ծախուց կերակրոց. ճաշավճար. 2. օյտան փողընթը. 3. խորհրդի. 4. ներսի ճիհրինին. 5. ներսի ճարտարապետական հիմունք Donner — blanche, տալ ուխտ կի եւ կատարեալ իշխանութիւն. ձրիաքեամ ընդդէմ Perdre la —, չփոխել. վարանել. շաղընթ Savoir la —, գիտել զծածուկ խորհուրդս ընկերութեան իրիք. պէր ընդդէմ ընդդէմ Connaître, Voir le dessous des cartes, գիտել զծածուկս իրաց ինչ. ճանաչել ի հիմանց. պէր ճարտիյ ընդդէմ Jouer cartes sur table, յայտնի եւ համարձակ գործել. չծածկել ինչ. ալէքեար ընդդէմ. հէն պէր չէյ ընդդէմ Cartel, ագ. գաշն. միաբանութիւն. 2. գիր կոչման ի մենամարտել. գավ. 2. ընդ տէրն ճիհրինին ընդդէմ Carthame, ագ.

Carminatif, ive, ֆառ-ինա-դիֆ, իվ, ած. (դեղ) փարատիչ փքոյ. Խել ինտ-ֆինենտիֆ (էլած):

Carnage, ֆառնաժ, ած. կատարած. 2. դիակուն-ք. ջըրդըն. 2. ևնևէր:

Carnassier, ière, ֆառ-նասիէ, էռ, ած. մսակեր. շաղղակեր. էմ, ևնէ Խեյիճի:

Carnassière, ֆառնասիէռ, էֆ. մսխաղ տրատրգաց. ածը ըննիառը. ըրրնէլ:

Carnation, ֆառնասիօն, էֆ. գոյն մարմնոյ. նկար մարմնոյ. ինն ըննիֆ:

Carnaval, ֆառնավալ, ած. (յտ. Carnavals). քարնկեն-դան. էմ ֆէսթի:

Carne, ֆառն, էֆ. ատ-ատաքին անկիւն (սեղանոյ). եղջեւր. ֆիւռնէ:

Carné, ée, ֆառնե, ած. մարմնագոյն. ինն ըննիֆ:

Carnet, ֆառնե, ած. տետր ուղտոյ. փոքրիկ հաշուեգիր. Խօլ գեֆինէրի. հինսոյ գեֆինէրի:

Carnivore, ֆառնիվոռ, ած. դիշակեր. շաղղակեր. ևնէ, էմ Խեյիճի:

Carogne, ֆառօյնը, էֆ. լոզ. կին խառնակեցիկ. ֆահիճ:

Carolus, ֆառօլիւս, ած. հին ինչ դահեկան գաղղիացւոց. Ֆրանսըզլարըն պէր նէվ ֆոֆ ածլեսի:

Caronade, ֆառոնատ, էֆ. տանդակերպ գնդրնկէց ի նաւու. ևհֆոֆ հովան ֆօֆառ:

Caroncules, ֆառօնկիւլ, էֆ. յտ. գեղձ. ելունդը. էմ պէղնէ. ֆոպրճէֆ:

Carotte, ֆառօտ, էֆ. տունպղին. հովճ:

— **de tabac**, կոն կամ գլան ի ծխախոտոյ. պիպր. ևիպրա:

Carotter, ֆառօտէ, ն. խաղալ կծծուխեաւմբ. նէ-փէռճէ օյնամաֆ:

Caroube, ֆառուպ, } ար. եղ-
Carouge, ֆառուժ, } ջեւր. պտ. փէռնէ պուայնուպառ:

Caroubier, ֆառուպիէ, ար. եղջերենի. փէռնէ պուայնուպառը:

Carpe, ֆառփ, էֆ. ծածան. ձուկն ինչ. ոպտան պուլըղը:
—, ար. դաստակ. պիճ:

Carpette, ֆառփէթ, էֆ. խոշոր կտաւ. կտաւ ծրարի, ֆուտա պէղնը. էֆ, պէղնէ:

Carpillon, ֆառփիյէօն, ար. մանր ծածան. ձկնիկ ինչ գե-ատոյ. փէռնէ ոպտան պուլըղը:

Carquois, ֆառֆուա, ար. կապարճ. օֆլառֆ:

Carrare, ֆառառ, էֆ. կարրարեան կուճ. գառչառա ֆէրֆէրի:

Carre, ֆառ, էֆ. դաչտաձեւ խուրի. վերին մասն (Հանդերձի). ծայր (կօշկայ). Խօֆառֆ պուլը. Խօֆառֆ ոռճառ:

Carre, ֆառֆ, ար. ձեւ չո-րեքկուսի. չորեքկուսի վայր. 2. ածուռ. 3. խորշ կամ ա-ղիւսակ. պէօրն փէռնէլէ. ըրֆէռնէլէ. 2. ինուլ. 3. պոմպա ինալ Խէրի:
— **de mouton**, երեսուծ խոյի. ֆըվըրճէֆ պէօլէռ:

Carré, ée, ֆառֆե, ած. չորեքկուսի. չորեքանկիւն. պէօրն փէռնէլէ:

Carreau, ֆառօ, ար. թըր-ծուն աղիւս. 2. աղիւս. չո-րեքկուսի մարմին, տախտակ. սալ. սալաքար. 3. երկիր յա-տակեալ աղիւսով. սալայա-տակ վայր. սալարկ. 4. տախ-տակամած վայր. 5. աղիւս. չորեքկուսի կարմիր գոյն ի քարտիսի խաղոյն. 6. բարձ. 7. հարթիկ, յղկիչ երկաթի գերձակաց. 8. պնդութիւն որովայնի. 9. ածուռ. 10. ա-պակի (պատուհանաց, դրան). ինուլ. 2. պէօրն փէռնէլէ նէռանէ, ինէինու, ինալ. 3. ինուլ պէօլէնէիչ, պէօլէնէլէ, ֆուլըը-ըմլը Խէր. 4. ինէինու պէօլէնէ. 5. օրէռ. 6. Խառիըֆ. 7. ի-ինէռ. 8. ֆառըռաըֆ. 9. ինուլ. 10. ձոմ:

Cardinal, ֆառդինալ, ած. կարդինալ. գերդիյա:

Cardinal, ale, ֆառդինալ, ած. գլխաւոր. պոլ. պաւլըճա:

Cardinalat, ֆառդինալա, ած. կարդինալութիւն. իշխանութիւն, պատիւ կարդինալաց. գերդիյալըք:

Cardon, ֆառդո՛ն, ած. ակ-քան. ուղղափուշ. փէվ փէ՛ն:

Carême, ֆառե՛մ, ած. քառասնորդք. մեծ պահք. 2. քառասնութիւնք, հոգեւոր ճաճք քառասնորդաց. պէ՛ն օ-բառ՞. 2. պէ՛ն օբառ՞ վալըբը: Face de —, երեսք ծնդեալք եւ խամխարեալք. եըբ՛ն-ճըլ ասարըն:

Carême-prenant, ֆառեմ-բռընա՛, ած. վերջին երեք աւուրք բարեկենդանի. 2. դիմակաւոր. են գեղջկին ան-ի՛ն պէ՛ն. 2. ասարըլը-մա՛սքա:

Carénage, ֆառենաժ, ած. տեղի նորոգելոյ զղնեափայտ նաւու. 2. նորոգումն ոտնափայտի. պէ՛ն մըրմա՛ղի կոչեն եր. 2. մըրմա՛ղի. ֆալֆո՛ղլամա:

Carène, ֆառե՛ն, էգ. ոտ-նափայտ. պէ՛ն օ՛ռրըլասը:

Caréner, ֆառենե՛, ն. նորոգել, ծեփել զոդնափայտն կպրաձիւթով. պէ՛ն օռրը-ղասը՛ը են՛ն պէ՛ն, ֆալֆո՛ղ-լամաք:

Caressant, ante, ֆառե-սա՛ն, ած՛ն, ած. փաղաքշիչ. ոտրիչ. եալը՛ն ֆըլան:

Caresse, ֆառե՛ս, էգ. գգուանք. փաղաքշանք. օ՛ղ-ղամա. ճաճոդղը՛ն:

Caresser, ֆառեսե՛, ն. գոդել. գգուել. օ՛ղղամաք:

Caret, ֆառե՛, ած. սան-դրակոյ. պէ՛ր օ՛ղ ի՛ռօղղա:

Cargaison, ֆառգեզո՛ն, էգ. բեռն, աղխամաղխ նաւու. ի՛ն են՛ն ֆո՛ն, ճամռալը՛ն:

Cargue, ֆառգ, էգ. լարա-ձիգ չուանք առագաստաց. են՛ն են՛ն:

Carguer, ֆառգե՛, ն. ամ-փոփել զառագաստս. են՛ն են՛ն պատիկ. ալլանդակ նկար. 2. տպեղ ոք. ած՛ն ած՛ն-ղ ի՛ռվե՛ր. 3. չէրէն պի՛մ:

Carie, ֆառի՛, էգ. փտու ոսկերաց. 2. կերուած որ-դանց. փտութիւն ծառոց. ֆ՛ռվե՛ր ըզ՛ռ՛ն, ֆօվ՛ռ՛ղը՛ն. 2. ոտ՛ղ ըզ՛ռ՛ն:

Carier, ֆառիե՛, ն. նեխել, փտել (ոսկերս, զդուրան). ըզ՛ռ՛նմա՛ք:

Se —, յ. փտել. բռուտա-կերլինել. ըզ՛ռ՛նո՛ղ. ֆառը-լամա՛ք:

Carillon, ֆառիյո՛ն, ած. հնչիւն, նուագ, դաշնակու-թիւն զանգակաց. 2. չաչիւն. աղաղակ. աղմուկ. ղանըր ա՛ղ ահե՛նկ. 2. ղ՛ռ՛նը՛ն:

A double —, A triple —, սաստիկ. ուժգին. յոյժ. խըշը՛ղ. ֆ՛ռ՛ղ՛ն. ղե՛ղ:

Carillonner, ֆառիյո՛նե, ն. դաշնակութեամբ իմն հնչե-ցուցանել զզանգական. ա-հե՛նկ ի՛ղ ղանըրը ա՛ռ՛մաք:

Carisel, ֆառիզե՛լ, ած. կուսի՛նչ խաղար. ֆ՛ռա պէ՛ղ:

Carlin, ֆառլի՛ն, ած. դա-հեկան ինչ դէմապոյտ. 2. ընկոյզ. պէ՛ր ոմն Նա՛ֆօլի ա՛ֆէ-ա՛ն. 3. ֆինօ:

Carme, ֆառմ՛, ած. կրօ-նաւոր կարմելեան. Գա՛ռմել բահի՛կ:

Carmélite, ֆառմելի՛թ, էգ. կարմելեան կուսան, հաւա-տաւոր. Գա՛ռմել բահի՛կի՛:

Carmes, ֆառմ՛, ած. յ՛. կրկին քառեակ. համակ չորք (ի քառեայս). ֆ՛ռօ՛ր ըզ՛ռ՛ղ:

Carmin, ֆառմի՛ն, ած. կար-մրագեղ. ալ ըֆօ՛ղ:

գոյլ զովարար. անօմի զովացուցանելոյ. 2. փոքրիկ շիշ. (էրզրում, ասա) ապտակ. 3. ի-էի-ի ընկեր:

Carambolage, ֆա-ռամպօլաժ, ա՛ր. հարկանելն միով գնատակաւ երկուս գնատակս միանգամայն. ոլիտարտ օյնանոնտա ալը պէֆտա իէի ընալ ալըպեն ասըմա:

Caramboler, ֆա-ռամպօլէ, ը. հարկանել միով հարուածով երկուս գնատակս միանգամայն. ոլիտարտ օյնանոնտա ալը պէ-ըլի-լտե իէի ընալ ալըպեն ասըմակ:

Caramel, ֆա-ռամէլ, ա՛ր. շիւխ շաքար. ալյահ չէ-էբ:

Carapace, ֆա-ռափաս, էֆ. խեցի, պատեանք շիւիկանցն կրպակի. պոլա:

Carat, ֆա-ռա, ա՛ր. ատոհճան լատուճեան ոսկւոյ. 2. կերատա. չափ չորից հատից ցորենոյ. 3. մանր մանր ապամանգք. ալմըն ալյորը. 2. ֆըռտի. 3. ի-էի-ի ճգվահէր:

Caravane, ֆա-ռավան, էֆ. կարաւան. 2. կարաւան վաճառաշահ նաւաց. ֆէրվան. 2. ըն-ճճար ի՛ֆլէրէ ֆէրվանը:

Faire ses caravanes, ճապտառական կեանս կեալ. յաճեալ շրջիլ գաշխարհս. խօվարտէլի՛ֆ եմի՛ֆ:

Caravanier, ֆա-ռավանիէ, ա՛ր. կարաւանապետ. ֆէրվան պաշը. ֆամիըճը. փեվէճի:

Caravanserail, ֆա-ռավանսէրայլ, ա՛ր. խան. իջեւանկարաւանի. օճախեւան. խան:

Caravelle, ֆա-ռավէլ, էֆ. նաւ ինչ արագընթաց. ֆարավէլ:

Carbatine, ֆա-ռպափին, էֆ. մորճ անասնոց նորագ մորճելոյ. հէնիչ ասյա-լտա-չ հայվան փէրի՛ֆ:

Carbonate, ֆա-ռպոնատ, էֆ. ածխաճխոտ ազ. ֆ՛լհի հոֆ՛ի՛ֆ:

Carbone, ֆա-ռպոն, ա՛ր. սարր ածխոյ. ա՛-ի՛ֆ:

Carbonique, ֆա-ռպոնիֆ, ած. ածխաճխոտ, ածխակոն (ճխոտ). հոֆ՛ի՛ֆ. ֆոհֆ:

Carboniser, ֆա-ռպոնիզէ, ը. յածուխս շրջիլ. փէօֆ-ըճ ի-էլէրֆ:

Carbonnade, ֆա-ռպոնատ, էֆ. միս ի կառկարայէ. փէ-լտոնը:

Carcan, ֆա-ռֆան, ա՛ր. քայտամանեակ. 2. անուր պատժապարտուց. ֆէրտանէ. 2. փեֆէր ընասմա. լան:

Carcasse, ֆա-ռֆաս, էֆ. ոսկրատի. կմախիք. 2. կազմած, վանդակակերտ յօրինուած նաւու. 3. վանդակակերտ հրազունդ. ֆոֆէ-ֆըլըզ փէֆէ. 2. ֆարըլվ. ըմը. 3. ֆոֆա ի-էլէ:

Carcinome, ֆա-ռինոմ, ա՛ր. քաղցկեղ. ճէրճէկընէ:

Cardamine, ֆա-ռամին, էֆ. ջրկոտիճ. ասա ընէրէֆ:

Cardamome, ֆա-ռամոմ, ա՛ր. ատնգ ինչ բժշկական. ֆոֆոլէ:

Carde, ֆա-ռտ, էֆ. միա (կանկարի). 3. ատնդր փշեայ կամ երկաթի ատ. ի զատր գզելոյ. (էռնիճար) էրի. 2. փէրիճն, էի-ն, ըտահա ընարտաղը:

Carder, ֆա-ռտէ, ը. գզիլ զատր. էի-ն ընարտաճ:

Cardeur, euse, ֆա-ռտօռ, էօզ, ա՛ր. եւ էֆ. գզիչ. փէ-րիճն ընարտյըճը:

Cardialgie, ֆա-ռտիալժի, էֆ. ատամնիքացաւ. ատնգալին սրտի, ատամնքախ. ֆրտէ, էի-ըէ+ ոզըըը:

Cardiaque, ֆա-ռտիաք, ած. (դեղ) զօրացուցիչ սրտի. 2. սրտի. էի-ըէ+ ֆա-վէլէրիլէն-փէրիճի (իլաճ). 2. էի-ըէյէ ֆի-րէ-լլէֆ:

Cardier, ֆա-ռտիէ, ա՛ր. ատնդրագործ վճոյ. փէրիճն ընարտիճը-ը-

Capturer, ֆ֊քփ֊֊ք, ն. ձերբակալ, բանտարկել առնել. 2. յափշտակել. տիրել. ֆ֊ֆմֆ. հափ խմել. 2. ետ վերէրմել։

Capuce, **Capuchon**, կնգուղ, քուսիթայ (արքայից). պոչֆքի֊չօղ, ար. ըսէ։

Capucin, ine, ֆ֊քի֊֊ի, ին, ար. եւ էք. կնգղակիր. կրօնաւոր, հաւատաւոր Փրանկիսկեան. գ֊ֆ֊֊չին։

Capucinade, ֆ֊քի֊֊ինադ, էք. ճառ անհամ, հետեւակ. դժգին քարոզ. պոյոզը խիֆ֊ոգին։

Capucine, ֆ֊քի֊֊ին, էք. հնդիկ կոտիճ. հինգ ֆերէք օֆ֊֊֊։

Caque, ֆ֊ք, էք. տակառակ. վ֊րիչ։

Caque-denier, ֆ֊ք֊դընիէ, ար. մանրակծծի. խըչըչ։

Caquer, ֆ֊քէ, ն. ապկանել (զձկուհս) ի տակառակ. բինիոյը վ֊րիչ ֆօմֆ։

Caquet, ֆ֊քէ, ար. շաղփաղփուքիւն. լ֊ֆ֊զանըսէ։

Rabattre, Rabaisser le — de qn., կարկել. ափիբերան առնել. փիչինի պոզլամֆ. ա֊֊ խմհէ։

Caquète, ֆ֊քէթ, էք. տաշտ ձկանց. պ֊լըսէ ֆիֆ֊նիֆ։

Caqueter, ֆ֊քըթէ, ը. կարկաչել հաւու. 2. շաղփաղփել. ֆօֆօզպ֊մֆ. 2. ֆիվիշիլի֊ խմհէ։

Caqueterie, ֆ֊քըթըթ֊, էք. շատխօսութիւն. ֆիվիշիլի֊։

Caqueteur, ֆ֊քըթիօ֊, ար. շաղփաղփ. լ֊ֆ֊զան։

Car, ֆ֊֊, շ. վասն զի. ըէր֊։

Carabé, ֆ֊֊֊ք, ար. բազմագունի ակն. ֆիհրիզօ֊։

Carabin, ֆ֊֊֊քի, ար. ձիաձեռ հրացանակիր. 3. երկչոտ խաղացող. 8. մանուկ վիրաբուժի. բժշկուհմեան. ֆ֊րօ֊քինը֊ըը ա֊ըը. 2. ֆօրֆ֊֊ օյո֊նճա֊. 3. ճերմակ ըէրօհ ըէրօզը. հիֆիմ ըայիրօքի։

Carabine, ֆ֊֊֊քին, էք. լայնափող հրացան. հրացան հեծելոց. ֆ֊րօ֊քին֊։

Carabiner, ֆ֊֊֊քինէ, ը. արձակել լայնափող հրացանս. թիֆթիւ իմն պատերազմիլ. ֆ֊րօ֊քին֊ ա֊ըմֆ. ը֊րֆ֊ճըըէ խմհէ։

Carabinier, ֆ֊֊֊քինիէ, ար. հեծեալ հրացանակիր. ֆ֊րօ֊քին֊ըը ա֊ըը։

Caracol, ֆ֊֊֊ֆօլ, ար. **Escalier en —**, շրջանակաւ սանդուղք. փօլայը ֆէրֆ֊քի֊պան։

Caracole, ֆ֊֊֊ֆօլ, էք. շուրջն գալ երիւտրաւ. ա֊ը ըա֊ խօրման պէժնէ։

Caracoler, ֆ֊֊֊ֆօլէ, ը. շուրջ գալ երիւտրաւ. ա֊ը ըա֊ խօրման պէժնէ֊։

Caractère, ֆ֊֊֊ֆքֆ֊֊, ար. նկարագիր. գրոշմ. նշան. ծանօթք. յայտական նշանակ. 2. գիր. նկարագրոշմ. նշանագիրք. 3. ոճ. ա֊֊յուածք. 4. պաշտօն. պատիւ. 5. բարք. բոյս բարուց. 6. յուսուածք. բժժանք. փոխք. նիշան. 2. խ֊ըը. 3. խ֊ինըահ. ֆ֊ոքէր ֆ֊ուրըը. 4. ֆանըզդ. ֆ֊յէ. 5. ֆ֊ոքիօֆ. 6. ֆ֊֊֊խ֊. հ֊մ֊յիլ։

Caractériser, ֆ֊֊֊ֆքֆ֊֊իզէ, ն. նկարագրել. դնել զնկարագիր իրիք. տալ զծանօթս. 2. պատմել. մանր եւ ոճով նկարել. ֆիվիշիֆ, վ֊ֆ խմհէ֊. 2. ֆ֊ֆիւ֊ինճիէ ֆ֊ֆը խմհէ֊։

Caractéristique, ֆ֊֊֊ֆքֆ֊֊իֆքիէ, ած. նկարագիր. նշանակիչ. ծանուցիչ. յայտարար. պ֊ֆէ իֆքիճիէ. ֆ֊֊ֆիյիքի֊ը

Carafe, ֆ֊֊֊ֆ, էք. բլշակ. սրուակ. շիշ. ը֊ըէճիէ֊. ֆ֊֊ֆ֊հի ը֊ըէ։

Carafon, ֆ֊֊֊ֆօլ, ար.

Capituler, ֆ–ւիփլ–ել, ն. *դաշինս կռել վասն անձնատուր լինելոյ. 2. իրաւախոհ լինել. միաբանել. չարչի ֆօմֆ. ներելի օլմֆ. 2. ասել օլմֆ. ասելասլմֆ:*

Caplan, ֆ–ւլան, ա. *ձուկն ինչ. պէր ցինս պօլըբֆ:*

Capon, ֆ–ւօն, ա. *խարկ–բայ. կեղծաւոր. 2. վատասիրտ. երկչոտ. ալծատըցը. 3. ֆօրֆ–ֆ:*

Caponner, ֆ–ւօնել, ն. *խարկել, ներներել ի խաղս. 2. վատասրտել. օյո–նօ–ֆա հելի–պօղլըբֆ եղիլել. 2. ֆօրֆ–ֆ–լանմֆ:*

Caponnière, ֆ–ւօնիէր, էֆ. *պետնափորք՝ ուստի հրացանս արձակեն. ներֆէ–ֆ–ներֆ–ֆ խնդրֆ:*

Caporal, ֆ–ւօր–ալ, ա. *տասնապետ. ծն պօղը:*

Capot, ֆ–ւօ, ած. **Être —**, *կապուտ լինել ի խաղս. ֆ–ֆ–ռ օլմֆ:*

Être, Demeurer —, *յապուշ կրճտել. 2. վրխալ. ի դերս եղանել. չալ ֆօղմֆ. 2. պօղ ղբֆմֆ:*

Capote, ֆ–ւօտ, էֆ. *մեկնոց. կրկնոց. տառատոկ. 2. դլխադիր կանանց. ֆ–ֆ–ռ. ենֆ–նեմ:. 3. գինեի չ–ֆ–ատը:*

Câpre, ֆ–ւը–ը̂, ա. *կապար. պտուղ ինչ. ֆեպէրի:*

Capre, ֆ–ւը–ը̂, ա. *նաւ հինից. ֆ–ռ–ռան կերֆ:*

Caprice, ֆ–ւռ–ի–ս, ա. *անձնակամ կարծիք. անձնակամութիւն. կամք. հաճոյք. յօժարութիւն. 2. հնարք. ցնորք. մտացածին խորհուրդ. ֆ–ռ–ռ. ֆէյֆ. ենկֆ. 3. կծռ. ֆէ–պղե չէյ:*

Capricieusement, ֆ–ւռ–ի–ֆէօզը̂մէ, ած. *ըստ քմաց. ըստ հաճոյից. ֆէյֆինճե:*

Capricieux, euse, ֆ–ւռ–ի–ֆէօ, էօզ, ած. *ըստ քմաց. ապարեալ ըստ հաճոյից. կամ–ֆ–ռ. յախտաւան. ֆէյֆե. ֆէյֆինճե:*

—, ա. *այր կամապնաց. անձնակամ. վէս. ֆէյֆինճե կերֆն. ներկել:*

Capricorne, ֆ–ւռ–իֆօն, ա. *աստղատուն այծեղջեր. այծեղջեր. պ'–ռճե ճերֆ:*

Caprier, ֆ–ւռ–իե, ա. *կապար. տունկ ինչ. ֆերֆէ:*

Capron, ֆ–ւռ–օն, ա. *եղատ մածահատ. պէր ա–օյ էրե ելնէ:*

Capsule, ֆ–ւֆ–ուլ, էֆ. *պատիճ, փոճոկ սերմանեաց. 2. պարուտոկ. ֆ–ատղանճ. ներ–ռ–ֆ–ատը. 3. գաղ. ֆէրֆ:*

Captateur, euse, ֆ–ւռ–պէօ–, էօզ, ա. *եւ էֆ. որ գայլոց իրս խարանօք ի բուռն արկանէ. որ ապրդեալ մտաներ ի ժառանգութիւն այլոց. պ–պ–ռճը. հելի էլ մալէֆ օլմն:*

Capter, ֆ–ւռպէ, ն. *արտալ. յինքն յանկուցանել. կորզել. էլ ներկրֆ. ա–լմֆ. ֆէնն էլ մալէֆ օլմֆ:*

Captieusement, ֆ–ւֆ–ի–էօզը̂մէ, ած. *ի–եւր ճարտարտմտութիւնամբ. գաւանեցանաց բանիւք. բանաքաղութիւնամբ. հելի էլ. ռ–գլի–ֆն:*

Captieux, euse, ֆ–ւֆ–ի–էօ, էօզ, ած. *գաւանեցանաց. պատիր. հրապուրիչ. ֆ–ղ–լմն. ֆերֆէրի:*

Captif, ive, ֆ–ւռպի–ֆ, էվ, ած. *գերի. կալանաւոր. բանդական. ի–ֆէր. ռ–ռ–ֆ. մ–հպ–ա:*

Captiver, ֆ–ւռպի–վել, ն. *գերել. գերի վարել. գերութեամբ. 2. նուաճել. հնազանդել. ի–ֆէր ի–ռ–ֆ. ֆէնֆ ի–ռ–ֆ. 2. ղ–ռֆ, ֆ–ռի ի–ռ–ֆ:*

Captivité, ֆ–ւռպի–վի–ֆէ, էֆ. *գերութիւն. 2. նուաճութիւն. բանութիւն. ի–ֆէրի–ֆ. 2. ղ–ռֆ ի–ռ–ֆ:*

Capture, ֆ–ւռպ–ռ, էֆ. *կալանք. 2. առ. ռ–ռմ. 2. ի–ղմ:*

ընդարձակութիւն. մեծութիւն. եւ ինչպէս կ՚ըսէ. փոփոխութիւն. տե՛ս. 2. կենդանի+պնդութի՛ւն:

Caparaçon, փոքառաւոյ, ար. ծածկոյթ երիւարի. պնդեօղ. ասի նոյնիսկ:

Caparaçonner, փոքառաւոյնել, ն. արկանել ծածկոյթ ի վերայ ձիոյ. ասիը նոյնիսկ:

Cape, փոք, ար. կրկնոց. տաճառատակ. փոփոխելիս. նուագարան:

Rire sous —, ծիծաղել ի ծածուկ. մեղմով ժպտել. կէս ձիւն կէս ջուր. ու պոռալով կէս ահ-հա՛ծով:

Capelan, փոբլան, ար. գնուած երէց. 2. ձուկն ինչ. ֆոփոխ փոփոխ. 2. պիր ձին պոլսի:

Capelet, փոբլէ, ար. քոս յոտս երիւարաց. ասի այսպէս ալ կ՚ըսեն:

Capeline, փոբլին, է. գլխանոց կանանց ի պատրաստութիւ. յարուեստ. կ՚ունենայեն հընջ. օրս կ՚ըսի պիր օր կ՚ունի կ՚ըսի:

Capeluche, ր. Chaperon.

Capillaire, փոբիլար, ած. մազանման. ասկ ինչ կ՚ունի. բուսիկ:

—, ար. ձարխոտ. պոլորբոս:

Capilotade, փոբիլոթաթ, է. կերակուր ինչ ի մսոյ. պիր օր կ՚ընէ:

Mettre qn. en —, գանակից շարագան առնել. 2. խծբծել. նախատական առնել. ինչպէս կ՚ասի. 2. է՛ր գլխահատ:

Capitaine, փոբիթէն, ար. հարիւրապետ. 2. զօրապետ. զօրագլուխ. 3. նաւապետ. ինչ պոլը. 2. սերմոփէր. գրաւել. 3. փոխարան գլուխ:

— de port, հրամանատար, տասիկան նաւահանգստի. ելիման բեկին:

Capitainerie, փոբիթէնլիք, է. կոզմնապետութիւն. սերմի տեհալըը:

Capital, փոբիթալ, ար. (չ՚. Capitaux) գլխաւոր, եբեւելի ինչ. 2. գլուխ (մունջ). գրամագլուխ. ինչ ինչ ալը չէ. 2. սերմայե:

—, ած. առաջին. գլխաւոր. 2. գլխատութեան, մահապարտութեան (յանցանք). էտ. պելլի պուլլը. 3. փոխի վճիռ (ձեւ):

Capitale, փոբիթալ, է. մայրաքաղաք. 2. գլխագիր. փոչինխի. 2. պոլ նոպը:

Capitaliste, փոբիթալիստ, ար. գրամատէր. սերմայեսր:

Capitan, փոբիթան, ար. մեծամասն. պարծուկ. ախըթ ընտնոցոս. խոչընդոտիչ:

Capitane, փոբիթան, է. եւ ած. առաջին, գլխաւոր ցեկանաս. էտ, պոլ վերիրէ:

Capitation, փոբիթասիօն, է. գլխահարկ. մարդահարկ. խարաճ:

Capiteux, euse, փոբիթօ, թօզ ած. (գինի) որ զակամբ գայ. գլխական. պոլը վոսթոնոցոս (ըսուած). փոչ պեօրթրնեն:

Capitole, փոբիթօլ, ար. կապիտոլիան (հին ինչ մեհեան Աթանազդայ ի Հռոմ). Բօմոդա պիր պեօրնեան. Գապիթօլ:

Capitolin, փոբիթօլին, ած. կապիտոլիան (Աթանազդ). Գապիթօլացի:

Capiton, փոբիթօն, ար. մեսաքա խոչոր. փոպա էպէս:

Capitulaire, փոբիթիւլար, ած. (կանոն) ժողովոյ կանոնիկոսաց. կանոնիկոսական. փոռնիթէլիր գեղեցիկներ պոյիր:

Capitulant, փոբիթիւլան, ած. եւ ար. անդամ ժողովոյ կանոնիկոսաց. փոռնիթէլիր գեղեցիկներն պիր լոռը:

Capitulation, փոբիթիւլասիօն, է. դաշինք վասն անձասուր կամ իրաւախոհ լինելոյ. ինքնիր. ոռոշ:

ընդ առաքս գրոյմեալ. եվ լիցի սբ-ասացեալ ի կէս։

Canoniste, գանօնիսթ, սբ. կանանագէտ. օրէնագէտ. ա-ւետ ի՝ գավանին։

Canonnade, գանօնատ, ի՝. գնդապարհակութիւն. գնդակո-ծումն. ի՝օթ ասլմ. բիւր։

Canonnage, գանօնաժ, սբ. գնդապարհակութիւն. ի՝օթ-ասացուածք։

Canonner, գանօնել, ն. գնդակոծել. ի՝օթ ասլա վասլ-ի՝օթ։

Canonnier, գանօնիէ, սբ. գնդապահ. ի՝օթ-ա։

Canonnière, գանօնիէռ, ի՝. որմածակ հրացանից. որմա-ծերպք ատատի հրացանս սբ-ձակեն. 2. վրան գնդապահ զօրաց. 3. գնդակիր նաւակ. հաւել ակէյի՝. 2. ի՝օթ-ա լաշերը. 3. ի՝օթ-որ գալի՝։

Canot, գանօ, սբ. նաւակ ի կղզեաց կամ ի բնոյ ծա-ւաց. մակոյկ. ապաւ ակոնինե-գեն ակ-ի՝-ի գալի՝, առնալ։

Canqueter, գանքէթէ, ն. զբաղաւ ձայն ածել. ի՝օթ-ի՝ի՝ի ակ-ի՝ի՝ի։ վատ ձայն ի՝ի՝ի։

Cantabile, գանթապիլէ, սբ. Հնչուն երգ. ի՝օթ վի՝ հակոնի՝ ակերակ-ի՝ նաւլի՝։

Cantal, գանթալ, սբ. տգէ-ի՝ի՝ ազնիւ պանրոյ. պէր ոչ ալ ակնէր։

Cantate, գանթատ, ի՝. գոյ-ցք. երգ. նաւլի՝։

Cantatrice, գանթատրիս, ի՝. կին երգեցիկ. գուսան. խաննախ ակերը։

Cantharide, գանթառիտ, ի՝. կղզածնդիւս. գառնատուկ պէօճէյի՝։

Cantine, գանթին, ի՝. մա-ւան գինւոյ. 2. արկղ սրուակ-աց գինւոյ. 3. կապեղանոց ի բերդս, ի քանտի. վերոյ նաւլի՝ալը. 3. վերոյ վի՝ակոնէ-գեն ակերը. 3. օրթատ, գնե-գեն վերոյ ասլճաճ ի՝եր. գօլ-ի՝ակ։

Cantinier, գանթինիէ, սբ. գինեվաճառ. ի բանակի, ի բանտի. օրթատ, գնեգեն-գա գօլ-ի՝ակ։

Cantique, գանթիք, սբ. երգ. օրհնութիւն. լաւհի՝։

Canton, գանթօն, սբ. գաւ-առակ. մարզ. 2. ի՝ալ. 3. նահանգ. մի մի ի գաղթակից տէրութեանց Հելուետիայ. ի՝ւրբի. գոալա. 3. մահալի՝։ 3. խ-ի՝։

Cantonnement, գանթօնէ-մէն, սբ. բաժանումն զօրաց ի գիւղս գիւղս. 2. զօրանիստ տեղի. ասէրբին ակ-ի՝ալը ի՝ենալ զի՝ալը. 2. ասէրբ ի՝ենալ օլանմալ ի՝եր։

Cantonner, գանթօնէ, ն. ի գիւղս գիւղս բաժանել կամ բնակեցուցանել զզօրս. ասէրբ ակ-ի՝ալ ի՝ենալ ի՝ենալ եր-ի՝ի, գնեգեն-գմէն։

—, ն. բնակել զօրաց ի տունս տունս. ասէրբ գնեգեն-գա օլմէն։

Se —, յ. ամրանալ. ոզդ բնմէն։

Cantonnière, գանթօնիէռ, ի՝. քող, վարագոյր անկող-նոց. ակ-օլի՝ ակերակ-ի՝։

Canule, գանիւլ, ի՝. կ-ղեզնիկ կամ նուրբ խողովակ (ի ծայր գրիչի). (հնգիաս) պօ-ռաս։

Caoutchouc, սբ. գ. Gomme élastique.

Cap, գաբ, սբ. գլուխ. 2. ատաւանդ. հրուանդան. 3. առաջք. յառաջկայութիւն, գոալ նաւի. պալ. 2. գոզ պօրնա. 3. ի՝ենինի պալ նաւաքիը, պօրնա։

De pied en —, (զինեալ) յո-ւոից մինչեւ գգլուխ. պալամա պալաճան։

Capable, գաբաալը, ած. ատակ. կարօղ. ճարտար. բաւական. յաջողակ. գաբ-րինի՝. գաբալը. մարիֆէնի՝։

Capacité, գաբաքիթէ, ի՝. բաւականութիւն. յաջողա-կութիւն. կար. հանճար. 2.

Faire —, *թմանձրացուցանել. տալ պաղել. փծխտրմամբ։*

Cane, ֆան, *իգ. էգ բադ. տիւի էօրտէ։*

Canepin, ֆանըբէն, *արս. նուրբ մորթի ուլիարի. ինճէ քօյուն տէրիսի։*

Caneter, ֆանըթէ, *ե. շրջել իրրեւ զբաղ. էօրտէ՝ կիսի, ֆայֆաք ինէ-րիս-ուչ։*

Caneton, ֆանըթօն, *արս. ձագ բադու. էօրտէ՝ ֆալուշը։*

Canette, ֆանէթ, *իգ. ձագ բադու. էօրտէ՝ եաւրուսաս։*

Canevas, ֆանվաս, *արս. կտաւ կանեփեայ. 2. առուեւ-բագիր. ծրագիր. տետևէր պէտէր. 2. փոխվէմաթ. ևասլաթ։*

Cangrène, ֆ. Gangrène.

Caniche, ֆանիշ, *արս. եւ իգ. շուն, քաճ պանգրա-մագ. ֆըվըրճըփ տէլու, ֆանըքի։*

Caniculaires, ֆանիքիւլէր, *ած. Jours —, աւուրք շնիկ աստեղն. եյնա՛ պահո-րիչներ։*

Canicule, ֆանիքիւլ, *իգ. շնիկ աստղն. 2. ժամանակ շնիկ աստեղն. եալոյքն էզե-րըզ. 3. եյնա՛ պահո-րիչներ։*

Canif, ֆանիֆ, *արս. զմէյին. ֆալէմթիրաշ։*

Canin, ine, ֆանէն, *էն, ած. շնական. տէօփեյի մահաուս։*

Dents canines, *սուր, գիշատիչ, հաուիզ աւտամուանք. աղօրիք. ուզը տիւլեր։*

Faim canine, *քաղց անյագ. շնքաղց. հայնէի, փծրմալ ուճուքի։*

Ris —, *ծաղր արհամարհա-նաց. էֆհէյնէրըտ իլուչի։*

Cannaie, ֆանի, *իգ. շամքը. խաղէք. փամբուլըք. ռուլըքի։*

Canne, ֆան, *իգ. եղէգն. 2. գաւազան. 3. եղէգնեայ կանգուն. 4. փող փչելոյ. ֆամբլ. 2. լամպոփ. 3. ֆամբլ արլըն. 4. ի-ֆիւրիճկէ պօբու։*

— d'Inde, *շաւասն. ադգ — odorante, անուշահոտ եղէգան. ֆասաղնէ պըրէրեի։*

Canneler, ֆանելի, *ն. ա-կօսաձեւ յօրինել. օլուֆ-վարի օյմաք։*

Cannelle, ֆանել, *իգ. գա-րիճենիկ. կինամոմեան. ևարլըն։*

Cannellé, ée, ֆանելի, *ած. ի գոյն կինամոմեանի. ևարլըն բեռնիւոր։*

Cannelure, ֆանելիւռ, *իգ. ակօսաձեւ յօրինուած. փո-րուածք փողաձեւք. օլուֆ պէլնի օյմլար։*

Cannetille, ֆանըթիյ, *իգ. գանգուր ևրբեռւր ոսկի կամ արծաթի. շնկնաների ըէրըսը։*

Cannibale, ֆանիպալ, *արս. մարդակեր ազգ. Ամերիկեայ. Ամերիկացոց ոտի՛ էնյեն պէր եույէքի։*

—, *ած. անագորոյն. վայրենա-միտ. պըհամիճնիկ. եաուլ։*

Canon, ֆանօն, *արս. գնդըն-կեց. անօմ պատեռազմա-կան. *ևիճդանօմ. 2. փող հրացանի. 3. կանոն. օրէնք. 4. կանոն ի պատարագին. նէթ. 2. պօբու. 3. ֆանոն. նա-ևաս. 4. լէքնաբէտոս պէր պաս հէնաճ։*

Canonial, ֆանօնիալ, *ած. կանոնական. կանոնիկասի. ֆանօնէքի։*

Canonicat, ֆանօնիքա, *արս. կանոնիկոսութիւն. ֆանօ-նիքլէք։*

Canonicité, ֆանօնիսիթէ, *իգ. կանոնականութիւն. ֆա-նօնիքլէք։*

Canonique, ֆանօնիք, *ած. կանոնական. քսա օրինաց. ֆանոն իոլէրի օլան. ֆանոս-նի. չէրի։*

Canoniquement, ֆանօնի-քըճայ, *ած. քսա կանանաց. ֆանոն փոճիպլէնէ։*

Canonisation, ֆանօնիզա-սիօն, *իգ. գրոյժիլն ընդ սուրբս. խառնիլն ի համար սրբոց. եվլէյա պըրոքնա կիլէրի։*

Canoniser, ֆանօնիզէ, *ն.*

Campement, ֆ-ոյբ-ը-մ-ոյ, ա-ր. ճամբար. բանակ. 2. բանակ-ել-ը. օրթա- եր-ը. օրթա-. 2. օրթա- ֆա-բ-մ:

Camper, ֆ-ոյբ-ե, ն. բա-նակ-ց-ա-ց-ան-ել. օրթա- ֆա-բ-թա-բ-մ-ե, ֆ-ն-թա-բ-մ-ե:

—, ն. բանակել. բանակ-ել. բանակ-ա-ց-ել. օրթա-ա-թա օյմ-ե:

Se —, յ. բանակ հաւրկ-ան-ել. օրթա- ֆա-բ-մ-ե:

Camphre, ֆ-ոյֆ-ը, ա-ր. քափուր. փ-ա-ֆ-իր-ե:

Camphré, ée, ֆ-ոյֆ-ե, ած. քափրափած. փ-ա-ֆ-իր-ի-ե. փ-ա-ֆ-իր-ի-ե ֆա-ր-ը-ե-ը-ե:

Camphrée, ֆ-ոյֆ-ե, ե-ե. քափուր. ատ-ան-ք բ-ին-ը. փ-ա-ֆ-իր-ե ֆ-ի-թա-ն-ը:

Campos, ֆ-ոյբ-օ, ա-ր. շա-բաթ-ա-ն-ե. ապրած. հան-գիս-ա. ժամ-ան-ակ ապրած-ոյ. ֆ-ու-ի-ը. ֆ-ու-ի-ը ի-ֆ-ա-ն-ի-ր-ե:

Camus, use, ֆ-ա-ի-, ե-ը, ած. ատափ-ի-ր-ի-ե. 2. ատափ-ա-ն-ակ (ա-ն-ի-ը-ե). ե-ա-ա-ա ա-ա-ա- ֆ-ա-ն-ը. 2. ե-ա-ա-ա (ա-ա-ֆ-ա-ն):

Canaille, ֆ-ա-յ-ի, ե-ե. խա-ժամ-ու-ժ ամբոխ. ա-ը-ա-ե ե-ա-ե:

Canal, ֆ-ա-ն-ը, ա-ր. (յ+. **Canaux**). ջրմուղ. խողովակ. առու. կորիք. 2. գետանափորք. 3. գրդանք, փոս գետոց. 4. անցք, ջրատարձ ծովու. 5. անօթ. աման. 6. միջնորդու-թի-ւն. ճանապարհ. հնարք. ա-ա- ե-ը-ա-. փ-ա-ն+. 2. ե-ե ա-ը-ն-ա-ա-ն ե-ը-ն. 3. ը-յ ճ-ե-ր-ա-ը. 4. պօղ-ը-ղ. 5. ֆ-ա-ղ. 6. ե-ը-. ա-ա-ա-ը:

Canapé, ֆ-ա-ն-ֆ-ե, ա-ր. բազմական. բազմոց. ֆ-ա-ն-ա-փ-ե:

Canapsa, ֆ-ա-ն-ա-փ-ա, ա-ր. մախաղ. 2. մախաղակիր. ղա-ն-ի-ա. 2. ղ-ա-ն-ի-ա-ը:

Canard, ֆ-ա-ն-ա-, ա-ր. բադ. 2. բարակ լուղակ. ե-օ-ր-ե+. 2. ա-ա- ե-ա-ն-ի-ա-ֆ-ե ե-ա-ի-ե ն-ի-ա-ը:

Canarder, ֆ-ա-ն-ա-ր-ե, ն. արձակել հրացանս յատ-ն-ա-ծ-ա-ծ ա-ե-ղ-ա-ն-ի-ե. ճ-ն-ի-ե-ր-ի-ա-ի ե-ի-ե-ր-ի-ե ն-ի-ֆ-ի-ե+ ա-ն-մ-ե:

Canardière, ֆ-ա-ն-ա-ր-ի-ե-ա-, է-ե. հիւղ ի ճահիճս առ-ո-ր-ա-ղ-ց զբաղս. 2. հրացան եր-կ-այ-ն. 3. ա-մ-ու-ր ա-ա-ա-ի հրացանս արձակ-ե-ն. ե-օ-ր-ե+ ա-ե-ա-յ-ա-ճ-ա-ե ֆ-օ-ի-ա-ա-. 2. ա-ա-ղ-ա-ն ն-ի-ֆ-ի+. 3. ն-ի-ֆ-ի+ ա-ն-ա-ճ-ա-ե ֆ-ա-ե-ա-ը-ը, ճ-ն-ի-ր-ի-ա-ի ե-ի-ե-ր-ի-ե:

Canarin, ֆ-ա-ն-ա-ի-ն, ա-ր. կանարեան ֆ-ա-ա-ղ-ա-ն. դե-ղ-ձ-ա-ն-ի-կ. ֆ-ա-ն-ա-ի-ա:

Cancel, ֆ-ա-ի-ե-ը, ա-ր. գա-ա-ե-կ-ե-զ-ց-ա-ղ. 2. ա-ե-ն-ե-ա-կ կ-ն-ք-ոյ. պ-ա-ը ճ-կ-ր-ա-ղ-ե-ն ե-օ-ն-ի-ա. 2. ճ-ա-հ-ի-ա-ր ա-օ-ր-ե-ը:

Canceller, ֆ-ա-ի-ե-ը, ն. ը-ն-ջ-ե-ը գ-ր-չ-ա-ա. պ-օ-ը-մ-ե:

Cancer, ֆ-ա-ի-ա-, ա-ր. քաղց-կ-ե-ղ. խ-ի-ր-ճ-ն. 2. ա-ա-ե-գ-ա-ա-ա-ն խ-ե-ց-գ-ե-ա-ն-ոյ. ը-ն-ր-ի-ֆ-ն-ը. 2. ա-ե-ր-ի-ճ-ն:

Cancre, ֆ-ա-ն-ֆ-ը, ա-ր. խե-ց-գ-ե-ա-ն-ի-ն. 2. կ-ց-ր. կ-ծ-ծ-ի. ի-ա-ֆ-օ-ղ. 3. ի-ը-յ-ը-ղ. ն-ֆ+ա-ա:

Candélabre, ֆ-ա-ն-ի-ե-ա-ա-ֆ-ա-ը, ա-ր. աշտանակ ա-ա-ե-ղ-ն-ա-ա-ր. ֆ-օ-ի-ա- ը-ճ-ա-ն:

Candeur, ֆ-ա-ն-ի-ֆ-օ-, է-ե. յատակ-ա-ճ-ի-ա-ն. ա-ի-ա-ա-ա-ճ-ի-ա-ն. ա-ե-ծ-ա-ճ-ի-ա-ն. պօղ-ա-ա-ա-ֆ. ֆ-ա+ի-ը-ե:

Candi, ֆ-ա-ն-ի, ած. Sucre —, վ-ա-ն-ա-շ-ա-ք-ա-ր. ն-ի-վ-ե-ի ը-ե+ի-ր-ե:

Candidat, ֆ-ա-ն-ի-ֆ-ա, ա-ր. հ-ա-ա-ա-ա-ա. ց-ա-ն-կ-ա-ց-օ-ղ պա-շ-ա-ա-ա-ն խ-ի-ղ-ք. ն-ա-ա-խ-ի-ա-ի. պ-ե-ր ճ-ր-ի-ֆ-ա-ի հ-ա-ր-ե-ա:

Candidature, ֆ-ա-ն-ի-ֆ-ա-պ-ե-ա, է-ե. հ-ա-ա-ա-ա-ա-ա-ճ-ի-ա-ն, ա-ն-ն-շ-ա-ն-ք հ-ա-ա-ա-ն-ե-ց-ոյ պա-շ-ա-ա-ա-ն. պ-ե-ր ճ-ր-ի-ֆ-ա-ի հ-ա-ր-ե-ա-ե:

Candide, ֆ-ա-ն-ի-ֆ-ե, ած. յատակ-ա-ճ-ի-ա. ա-ն-կ-ե-զ-ծ-ա-ա-ր. ա-ա-ֆ-ի-ր-ա-ա-ն. փ-ե-ր-ի-ա-ի:

Candidement, ֆ-ա-ն-ի-ֆ-ը-մ-ա-ն, ն. յատակ-ա-ճ-ի-ա ա-ի-ա-ք. փ-ե-ր-ի-ա-ի-ճ-ք:

Candir (se), ա-ը ֆ-ա-ն-ի-ֆ-ա-, յ. պ-ա-ղ-ե-լ, ճ-ա-ն-ձ-ր-ա-ն-ա-լ (շ-ա-ք-ա-ր-ի). (ը-ե+ի-ր) պ-օ-ն-մ-ե, պ-ա-ը-ա-ն-մ-ե. (ր-ի-ե-ի-ը) ը-ե+ի-ր-ը-ե-ն-մ-ի-ե+:

Cambiste, ֆ-ական-ոտ, ած. լուսմայատիսխ. սարբոֆ. ֆոմ-ոյօճա-ս։

Cambouis, ֆ-ական-ուֆ, ած. սեւացեալ Ճարպ անուշ կա-ուաց. ած-ոս ֆնիւ-եր-ւիւ-ենէն փիլտը վիրին ոչխոհ ե-ալը։

Cambrer, ֆ-ական-ի, ն. կորացուցանել. կամարաձեւ գործել. ենդէ. ֆիւ-եր-ւորի ենֆնի։

Cambrure, ֆ-ական-ու-ս, նֆ. ծուռֆիւն. ձեւ աղեղան. ենդէ-ւիւ. ենայ ոյէ-իֆ։

Camée, ֆ-ոմ, նֆ. սկն քանդակագործ եւ բազմա-գոյն. չէ-ինֆ-ոմիզ վի օյմ-ը ֆնաշ. 2. Camaïeu.

Camélée, ֆ-ոմ-ւիւ, նֆ. սեր-բեւաս. բայս ինչ. ֆոպօրիյոան։

Caméléon, ֆ-ոմ-ւիւօն, ած. գետնասեւեւծ. 2. այլ գիւ-բասփոփոխ. յաղդաղդ. 3. գետնասեւեւծ աստղաստուն. ած-ֆ-ուիմ-ան. 2. ֆ-ունիհով-վիւ ֆինէ. 3. ոյ'-ըճի ած-ֆ-ուիմ-ան։

Caméléopard, ած. Giraffe.

Camelot, ֆ-ոմ-ը-օ, ած. այ-ծեայ. կերպաս այծենի. չոլի։

Camérier, ֆ-ոմ-ե-իւ, ած. սենեկապետ քահանայապե-տի. րիմ ֆոֆոանըն օգս խըզ-ճըն+ե-ըը։

Camériste, ֆ-ոմ-ե-իոփ, նֆ. կին սենեկապետ սպասին-կան տիկնանց. ե-ֆոանե-ս հո-նըմ-ըըն-ըն հոճիոկոֆ։

Camerlingat, ֆ-ոմ-ե-իի-ս, ած. վերակացուաֆիւն հասից սենեկի քահանայապետին. րօմոգս մալէյէ ֆ-ոլիֆինէն նոպըրըըը։

Camerlingue, ֆ-ոմ-ե-իի, ած. կարդինալ բարձերէց հասից սենեկի քահանայա-պետին. 2. սեռաուչ հասից ի քահերէիս. րօմոգս մալէյէ ֆ-ոլիֆինէն պ-ոլը. 2. Հին վե-լոյենիինոգ էրաս նոպըրը։

Camion, ֆ-ոմիօ, ած. գնդաս-ակաղ փոքրիկ. 2. սայլակ. ֆէ-ըէ-ֆ ենօֆըս-ս. 2. ած-ոյոճըֆ։

Camisade, ֆ-ոմիզոգ, նֆ. գիշերային յարձակումն զօ-րաց. ֆէնֆ պ-ոոզըը։

Camisole, ֆ-ոմիզօլ, նֆ. ներ-քնակ. զըգո-ն։

Camomille, ֆ-ոմօմիյլ, նֆ. երիցուկ. անմեռ. ակ. ֆ-ո-ֆ-ոգիս։

Camouflet, ֆ-ոմ-ու-ֆլէ, ած. ծուխ քարտիսի. 2. նախա-տինք. իշխանամանք. ֆէ-ոզըգ ենէ-ենէ-ն-ե-. 2. զէհի. զէ-լլ։

Camp, ֆ-ոն, ած. բանակ. Ճամբար. 2. կուանոց. Ճա-կատաստակ. օրգոս. ած-ֆ-ոյ. 3. ֆէնի ոչխոանը։

Campagnard, arde, ֆ-ոն-բ-ոան-ե-ս, ած-ոգ, ած. չինա-կան. գերզաբնակ. չինակերց. ֆէօյէ-ս. ֆէօյոֆ ած-ֆին օլան։

Campagne, ֆ-ոնբ-ոան-ը, նֆ. դաշտ. ապարակ. 2. գիւղ. չէն. 3. Ճակատ. պարծ սպա-ռերազմի. օվս. զէնֆէ-էէ-ս. 2. ֆէօյ. 3. ած-ֆ-ոբ։

Campagnol, ֆ-ոնբ-ոան-ե-օլ, ած. մուկն դաշտի. օվս ֆ-ոյֆ-ոֆ։

Campane, ֆ-ոնբ-ան, նֆ. ծոպք. վերջք. 2. կամեւոյ. 3. զանգակաձեւ գարդ. 4. նարդես վայրի. ֆէ-ոնի-ը. 5. ֆ-ոգոն. 6. չոն պէնէ-ի բնակ-զէյէ-ն. 4. էֆոպանի ֆ-ո-ըֆ-ո։

Campanette, ֆ-ոնբ-ան-ոգ, նֆ. նարդես վայրի. էֆոպանի ֆ-ո-ըֆ-ո։

Campaniforme, ֆ-ոնբ-ան-ֆօ-ի, ած. զանգակաձեւ. չոն պէնէ-ի։

Campanile, **Campanille**, փոքրիկ զան-գակատուն. ֆ-ոնբ-ան-իլ, ած. } ֆէ-ըէ-ոֆ չոն ֆ-ոնբ-ան-էլ, նֆ. } ֆ-ո-ըլ-ոֆ։

Campanule, ֆ-ոնբ-ան-ե-ը, նֆ. տունկ ինչ. չոն զէնզէյէ։

Campêche, ֆ-ոնբ-էչ, ած. անուշահոտ գաւին. ծառ ինչ յԱմերիկէ. պէր նման բըմբըը պօյ ած-ոլը։

Calligraphe, գրչեգործ, ար. գեղեցկագիր. նամակագիր. նամանավիս. ինքնագիր գրող:
Calligraphie, գրչեգործություն, իգ. գեղեցկագրություն. նամանավիս:
Callosité, գրչուկ, իգ. կրտուկություն մորթոյ. նոսրը:
Calmande, գրմանդ, իգ. սառույն ինչ ասուի. տիր ջրոցիը գրչիը գործ տիրող ոչ ոչ տիրող:
Calmant, ante, գրմող, անդր, ած. (դեղ) ցածուցիչ, ամոքիչ ցաւոց. ողբայը ինքնին գոհիչ (իլաճ):
Calme, գրմ, ած. խաղաղ. հանգարտ. բոհմոն:
— , ար. հանգարտություն. բոհմոնիըն. իմիմանիըն:
Calmer, գրմել, ն. հանգարտացուցանել. փինգրմիլ:
Il calme, գագարէ հողմն. բէնալեար փինէյօր:
Calomniateur, trice, գրմնիատօր, տրիս, ար. եւ իգ. պրպարտ. չարախօս. նիմնիրօղ:
Calomnie, գրմնի, իգ. պրպարտություն. նիմնիրա:
Calomnier, գրմնիել, ն. պրպարտել. նիմնիրա նրնիգ:
Calomnieusement, գրմնիօզըմն, մ. չարախօսաբար. սպրպարտօք. նիմնիրա իր:
Calomnieux, euse, գրմնիօ, եօզ, ած. պրպարտաբամբասատար. նիմնիրօղը:
Calorifère, գրլորիֆեր, ած. ջերմատիր. ածիգրըն նրնիրնիճ:
Calorifique, գրլորիֆիք, ած. ջերմացուցիչ. ըսոբպըճը:
Calorimètre, գրլորիմետր, ար. գոլաչափ. ինչոնի հարց:
Calorique, գրլորիք, ար. գոլ. ջերմագոլ. ջեր. նիւթ, տարր ջերմությանն. հարց. ա՛ր հարցիրն:
Calotte, գրլոտ, իգ. գդակ.
— **du monde**, հատատությունն երկնից. ձեղունն աշխարհի. ոսիսան:

Calque, գրլք, ար. հանելի ծայրիւ գրչի զօրինակ նկարելու իրիք յայլ քարտէս. 2. նմանություն ծառայական. գրլեմ ասիս իր նոգի չիգրիմ. 2. գեօր գեօրօնու ոչինչիմիճ:
Calquer, գրլքել, ն. հանել զօրինակ նկարու իրիք յայլ քարտէս ծայրիւ գրչի. 2. ճշդրիտ նմանիլ. գրլեմ ասիս չիգրիմ. 2. գեօր գեօրօնու ոչինչիմիճ:
Calus, գրլուս, ար. փաւպատած. 2. պինգություն. խատություն (սրտի). նոսրը. 2. իի-րիգ գեգրիչի:
Calvaire, գրլվեր, ար. տեղի կատափելոյ. Գողգոթա. 2. բլուր յորոյ վերոյ կանգնեալ կայցե խաչ. ճամբուս. 2. հող փիդիչ պոյըր:
Calville, գրլվիլ, ար. ազգ ինչ խնձորոյ. տիր ոյ իլմա:
Calvinisme, գրլվինիզմ, ար. կալվինություն ազանդ. Գրալվին ծիշհեոք:
Calviniste, գրլվինիստ, ար. կալվինական. Գրալվին ծիշհեոքին օլոն:
Calvitie, գրլվիսի, իգ. կնդություն. պոչըրի:
Camaïeu, գրմայէօ, ար. նուրբ քար երկգոյն. քար նկարչին. 2. միագոյն նկար, պատկեր. նոգըլըր գոլ. 2. իիգրիգնի գոլ:
Camail, գրմայլ, ար. նպիսկոպոսական ծիխկնոցակ. 2. ձմերական ծիխկնոցակ քահանայից. գիգրոլորըն գըոսո մանիսոս. 2. գրոլորըն գըլըգի գիլիճ մանիսոս:
Camarade, գրմրադ, ար. բնակակից. ընտանի. ընկերակից. գինուորակից. աշակերտակից. բարեկամ. բիֆիճ. խօլտալ. այոգիտալ. խոր:
Camard, arde, գրմար, արդ, ած. տափաքիճ. 2. տափաձայր (մկրատ). խոսրը պոբոնըլո. 2. ասիս խոսրը (ճոգիսոս):

Cale, ֆալ, ած. խորշ ծովու. 2. ունջ, յատակ նաւու. 3. նաւամատոյց վայր. նաւատան. 4. մոլի. ի՛ալե՛ւ ի՛ֆօր ֆէլ. 2. ե՛ռնի՛նա. 3. ի՛ւր ի՛նալեցած նէր. ի՛ռե՛լ. ի՛նէրառնէ. 4. ֆօ՛նի՛ռ.

Calebasse, ֆալէ՛ֆա, ած. ագգ ինչ մեծ դդմոյ (զոր չորացուցեալ կազմեն անօթս). նէր ֆապ՛. [ֆա՛նիռ.

Frauder la —, պատրել. ու.

Calèche, ֆալէ՛շ, ած. կառք թրթրականք. ֆալէ՛ռ.

Caleçon, ֆալէ՛սօն, ար. վարտիք. ֆօ՛ռ. ֆի՛ալէ՛ռ.

Caléfaction, ֆալէֆա՛ֆսիօն, ած. ջերմնութիւն. ջեռուցանեմն. ջռ՛ֆիռ.

Calembour, ֆալ՛ամպու՛ռ, ար. կատակ երկդիմի բառիւք. ի՛նէ՛նի՛ռ ա՛ֆօ՛ալէ՛ռէ՛ լ՛ռա.

Calendes, ֆալ՛ան՛դ, ած. յ՛ա՛կաղանդք. ամսագլուխ (առ Հռոմայեցւոցն). ՚ա՛յ պա՛լը.

Calendrier, ֆալ՛ան՛դի՛ռ, ար. կաղանդացոյց. տումար. օրացոյց. ի՛ռե՛վ՛ի՛ռ.

Calepin, ֆալէ՛ֆի՛ն, ար. ժողովածոյք բառից, տեղեկութեանց. քառագիրք. ֆի՛ֆա՛ռ. ի՛ռալի՛նէ՛ լ՛ռա՛ռ.

Caler, ֆալ՛, ն. իջուցանել (զառագաստս). 2. դնել մոլեմս ի ներքոյ. ի՛ռե՛լի՛նէ՛ռէ ա՛ռա՛ռ ա՛լ՛ֆէ՛. 2. ալ՛ի՛ռէ՛ա ֆէ՛ռի՛ռ ֆօ՛ռֆէ՛.

— la voile, գիջանել. մեղմանալ. ի՛ռալի՛նէ՛ռէ ի՛նէ՛ռի՛ռ ի՛նէ՛ռ.

—, ն. խորապոյն իջանել նաւու ի ջուր. ի՛նի՛ ռա՛ռա՛ ֆա՛ռի՛ռ, ղբի՛ռ ալ՛ռա՛ ի՛նի՛ռ.

Calfat, ֆալ՛ֆա, ար. կարիչ. ծեփիչ նաւուց կարաձիւթով. 2. կարել. ծեփել գնաւս կարաձիւթով. ֆալ՛ֆա՛ի՛նէ՛ռ. 2. ֆալ՛ֆա՛ի՛.

Calfater, ֆալ՛ֆա՛ռ, ն. կարել. ծեփել գնաւս կարաձիւթով. ֆալ՛ֆա՛ի՛լ՛ռա՛ռ.

Calfateur, ռ՛ Calfat 1.

Calfatin, ֆալ՛ֆա՛ռէ՛, ար. մանուկ, աշակերտ կարըչի. ֆալ՛ֆա՛ի՛նէ՛ռ ռ՛ալ՛ռէ՛. լ՛ռէ՛ռալ՛.

Calfeutrage, ֆալ՛ֆէ՛օ՛ռ՛ա՛ֆ, ար. խնուէն ի՛ա՛դ՛օ՛ռ գծերպատ ֆ՛ա՛ռ՛ ալ՛ի՛լ՛ռ՛էա՛ռ ռ՛ե՛ա՛ի՛ա՛ի՛ռ ի՛նէ՛ռա՛ռ.

Calfeutrer, ֆալ՛ֆէ՛օ՛ռ՛ա՛, ն. խնուլ գի՛ռե՛ա՛ի՛ա՛ի՛ռ (ի՛ա՛դ՛ռ՛օ՛ռ). ռ՛օ՛ալ՛ռէ՛լ՛ռ՛ռ ի՛նէ՛ռ ռ՛ա՛ֆ՛ռ՛ա՛ֆ.

Calibre, ֆալ՛ի՛ռ՛ռ՛, ար. գնդապատի. չափ բերանոյ պատերազմական անօթոց. 2. չափ. մեծութիւն. ի՛ա՛ռ՛ա՛ռ՛ռ՛ի՛ռ՛ռ. 3. որպիսութիւն. բնութիւն. ի՛ռ՛օ՛ֆ ռ՛ի՛ա՛ի՛ռ՛ռ՛ի՛ռ՛ռ. ի՛ռ՛օ՛ֆ ռ՛ի՛ա՛ի՛ռ՛ռ՛ի՛ռ՛ռ՛ ի՛ռ՛ռ՛ա՛ռ՛ռ՛ի՛ռ՛ռ՛ի՛ռ՛ռ՛ի

խախացող. 3. չարչիապի կին. (ֆ—ը—) փոքոի. ֆըբի պոյըբ. 2. չանչան, լոֆոչան ֆոբը:

Caillot, ֆոյլօ, ար. սբիւն մաոպեաբ. ֆիւխիւ:

Caillot-rosat, ֆոյլօ-օզը, ար. վարդասաոնձ. ֆիւլ արմատոտ:

Caillou, ֆոյլու, ար. (յ. Cailloux). կոպիճ. կայծքար. չոփըլ ֆուլը. չոփմոփ ֆուլը:

Cailloutage, ֆոյլուտաժ, ար. կոպիճք. 2. գործուած, յատակ ի կոպճոյ. չոփըլ ֆուլը. 2. չոփըլ ֆուլըյլ փօչքնդիլ իբր. չոփըլլըբ:

Caimaud, ande, ֆքոմի, ած, ար. եւ իգ. մուրօզ. գաստրիմաոուն. փիլքնճի. ավոբա:

Caimander, ֆքոմիփ, ն. ֆիաֆաուբլ. ի մոյր շրջիլ. պօլ ֆիղֆի. փիլքնճի:

Caimandeur, euse, ֆքոմիփօ, ֆօզ, ար. եւ իգ. գաստրիմաոօր. մուրօզ. խօվաբա. փիլքնճի:

Caisse, ֆքս, իգ. արկղ. պանձ. 2. ֆիմիւուկ. 3. խաուոչ կամ փորք ֆիմիւկի ամանջոյ. ասնոբգի. 2. փալ. 3. ֆոլոֆ չուֆուրաս:

Caissier, ֆքուիբ, ար. արկղապան. ասնոբգիփօբ:

Caisson, ֆքսոն, ար. արկղ, տալ պաշարի. գոխըրի ասնոբգը. ճեպիանք արաղաս:

Cajoler, ֆաժօլի, ն. փաղաբշիլ. գգուիլ. հրապուրիլ. խօշամփ ածօյլիճ. օխշամոճ. այտրմոճ:

Cajolerie, ֆաժօլըբի, իգ. փաղաբշանք. տպրբանք. օխշամո. ֆուֆլը ածօզ:

Cajoleur, euse, ֆաժօլիօր, ֆօզ, ար. եւ իգ. հրապուրիչ. խօշամիփ. այտրփըճը:

Cal, ֆալ, ար. (յ. Cals). բլիֆէն. փուպարած. ձոալը:

Calament, ֆալոմի, ար. անուանուխ լեռնական. ասնանոճ:

Calaminaire, Pierre —, Calamine, ֆալոմինը, իգ. արուբարբար. ոճ ֆիւ-ֆիւ:

Calamistrer, ֆալոմիսթրի, ն. գանգուրս վարսից յօրինել. ասլ ֆըվըբմոճ:

Calamite, ֆալոմիթ, իգ. մագնէս. 2. սլաք կարագնի ծովու. ֆըֆնոֆը. 2. ֆոսսալ ածրիքոյ. 3. ս. Storan.

Calamité, ֆալոմիթի, իգ. աղէտք. տառապանք. խարուանք. պէլ. սիֆիլլի:

Calamiteux, euse, ֆալոմիթօ, իօզ, ած. ֆիշուտա. աղէատուր. ադորմիլի. ոիֆիլլի:

Calamus aromatique, ֆալոմիս ասօմատիք, ար. շաւաւն. ադպ ինչ եղեգան. ֆասոզ իւլ պարիբի:

Calandre, ֆալանդր, իգ. արտոյտ քաղցրաձայն. 2. երիւիլ արմուռց. 3. մանուկ կերպասուց. ֆոֆլը ածօլի չոյբր ֆալս. 2. պոպրոյ պիֆի. 3. ֆոմոլ ոճնիճնիփ:

Calandrer, ֆալանդրի, ն. պնդել ընդ մամլով. (ֆոմոլը) ոճնիճնիճի:

Calandreur, ֆալանդրիօր, ար. փայլեցուցիչ կտաւուց մամլով. ֆոմոլըբը ֆարըպոն. ոճնիճնիճի:

Calcédoine, ֆալքեդոան, իգ. քաղկիդոնեան ակաս. պալըտի:

Calcination, ֆալքինասիօն, իգ. չրջկըլ, գառնալն ի կիր. փէրքճի ընվէրմ. փէրքճնոճ:

Calciner, ֆալքինի, ն. չըրջկլ ի կիր. փէրքճի ընվէրմ:

Calcul, ֆալքիւլ, ար. հաշիւ. 2. քար երիկամանց. հիւանդ. 3. պնօպրք ֆուլը. հաուոֆ:

Calculateur, ֆալքիւլատօր, ար. հաշուօղ. հիւանդը:

Calculer, ֆալքիւլի, ն. հաշուիլ. հիւանդ ֆինի:

ուֆեան . փաթաթիչը
. 2 . փօրֆաֆ օյուռնէա . 3 .
հ ընդարձը . հեռադիտակ ;
abine , փառատին , էփ .
ոտոգ հրացան . հրացան
ոտոգ . փամփուշտ ;
abiner , փառատինէ , ը .
կել լայնափող հրա-
. թեթեւ իմն պատե-
ը . փառատինա ախմաֆ .
ճըլըֆ խրճիթ ;
abinier , փառատինէ ,
հեծեալ հրացանակիր .
գինուլը ուիլը ;
acol , փառաֆօլ , ար .
er en — , ընչանա-
անդուղք . փօլայը նէր-
ա ;
acole , փառաֆօլ , էփ .
գալ երիւարաւ . ան
ըման պէօնմէ ;
acoler , փառաֆօլէ , ը .
գալ երիւարաւ . ան
ըման պէօնմէ ;
actère , փառաֆքէռ ,
արագիր . գրոշմ . նշան .
էք . յայտական նշա-
2 . գիր . նկարագրոշմ .
գիրք . 3 . ոճ . ասա-
4 . պաշտօն . պատիւ .
ր . բոյս բարուց . 6 .
ֆիք . բժժանք . փոխա .
2 . խօսը . 3 . խրխնջոհ .
ինրչը . 4 . մանաքոյ .
5 . խոպնոյ . 6 . նոռա-
մայիլ ;
ctériser , փառաֆքէ-
ա . նկարագրել . դնել
ագիր իրիք . տալ գծա-
. 2 . պատմել . մանր եւ
նկարել . ինչնէֆ , վառֆ
. 2 . խոֆուլլէֆ նոռել
է ;
aractéristique , փառաֆ-
ինոքիք , ա . նկարագիր .
ռնակիչ . ծանուցիչ . յայտ-
ար . գէպ ինոքեն . ինոքինէա
Carafe, փառաֆ , էֆ . բոչակ .
բուակ . շիշ . էիչինէֆ . ու-
ոհ ընէք ;
Carafon, փառաֆօյ , ար .

քնգ սուրբս գրոշմել. Եվ Հայս
սբրաբեան կանչէին:

Canoniste, գանոնիստ, ար. կանոնագէտ. օրէնագէտ. ա-
լիմ ի կանոն:

Canonnade, գանոնատ, ին. գնդապահակութիւն. գնդակո-
ծութիւն. ետ սխոտ. բիւր:

Canonnage, գանոնաժ, ար. գնդաձգութիւն. ետ ծնանալ:

Canonner, գանոնել, ն. գընդակոծել. ետ ոալս վնասել:

Canonnier, գանոնիէ, ար. գնդաձիգ. ետ ծնող:

Canonnière, գանոնիէռ, ին. որմածակ հրացանից. որմածերպաք ուսումի հրացանաց արձակելն. 2. վրան գնդաձիգ գօրաց. 3. գնդակիր նաւակ. հրաձգել տեսնել. 2. ետ ծնողաբար. 3. ետզետս ետ:

Canot, գանօ, ար. նաւակ ի կէզեւոյ կամ ի քնոյ ծառոց. մակոյկ. ոալս գերեկնին. տես տեսնել ետ, ոանակալ:

Canqueter, գանքէթել, ն. զբաղաս ձայն ածել. ետզրեւ կնկ գաղբոտ. վնչ վոչ կիմանալ:

Cantabile, գանթապիլէ, ար. հնչուն երգ. ետ ի ահեռնէն երգուիլ նուագ:

Cantal, գանթալ, ար. ազգ ինչ ազնիւ պանրոյ. տիր ոոյ ոալս գեղջ:

Cantate, գանթատ, ին. ցուցք. երգ. նուագ:

Cantatrice, գանթատրիս, ին. կին երգեցիկ. գուսան. խանինոյ ետզբ:

Cantharide, գանթարիտ, ին. կոյտ գեղերիկ. ետ ոանոնատ գեղոջիկ:

Cantine, գանթին, ին. ա-
ւան գինւոյ. 2. արկղ սրտ
կաց գինւոյ. 3. կապեղ
ի բերդս, ի բանտի.
հաղալսալ. 3. չերտա
առնչել
գանա
ետզ

Ca

գինեվաճա
բանտի.
տս ետզ

Cantiqu
երգ. օրհ

Canton
առակ. ա
նահանգը
ետզրան
ետզրեւ.
3. կոյտ

Canton
հան, ար.
ի գիւղս գ
տեղի. տ
ալ օլմա
օլտանա

Canton
գիւղս գ
բնակեցս
ետզի ետ
մէտ, ետզ
—, ն. քնա
տուանա
օլմալ.

Se —, ֆ.

Canton
ին. քոզ
նոց. տե

Canule
ղեգնիկ կ
Ճի ծայր
բտաաա

Ca
m

ընդարձակութիւն . ամծոութիւն . ելևէջ ի երգեցողութեան . ներդաշնակութիւն :

Caparaçon, ձաթաւոյ, ար . ծածկոյթ երիւարի . պէս-պէս . ասի եւ ընդհանրապէս :

Caparaçonner, ձաթաւոյել, ն . արկանել զծածկոյթն ի վերայ ձիոյ . ասի եւ ընդհանրապէս :

Cape, ձաթ, ար . կրկնոց . տատասող . ձաթաւորիմ . խոշոր-ծալ :

Rire sous —, ծիծաղել ի ծածուկ . մեղմով ժպտիլ . կիսովին կիսով . ասի պատմելի կիսով-կիսով :

Capelan, ձաթլան, ար . գձուկ երեց . 2 . ձուկն ինչ . ձոռոքի ձոփուկ . 2 . պէս ձկան պղպէ :

Capelet, ձաթլէ, ար . քոս յոտս երիւարաց . ասի այլընդոյ պէս ևս :

Capeline, ձաթլէն, էի . գլխանոց կանանց ի պատրաստարել յարեւէ . կիսովլոսին հագնել օյմ ևլեն պէր ոչ պէտի ընդունել :

Capeluche, ար . Chaperon.

Capillaire, ձաթիլար, ած . մազանման . ասի ընդելևյին-պէ . բոթիկ :

—, ար . ձարխոտ . պոտերը ձոռոս :

Capilotade, ձաթիլոտաթ, էի . կերակուր ինչ ի մսոյ . պէր ոչ ևւլևլի :

Mettre qn. en —, գանալից չարաչանս առնել . 2 . խծրծել . նախանձոտած առնել . ինձիլևլ-ևլ . 2 . էի+ ընծայել :

Capitaine, ձաթիքեն, ար . հարիւրապետ . 2 . զօրապետ . զօրագլուխ . 3 . նաւապետ . էի-ւ պալը . 2 . սերասպէր . պրալ . 3 . ձաթաւոյան ձալա : — de port, ոստիկան նաւահանգստի . ևլիման բեյէն :

Capitainerie, ձաթիքենլը-ութ, էի . կողմնապետութիւն . սերմի պեհելըղը :

Capital, ձաթիքալ, ար . (յո . Capitaux) . գլխաւոր, երեւելի ինչ . 2 . գլուխ (ընչից) . դրամագլուխ . ևլի ինևլէր ևչ . 3 . սերմայի :

—, աի . առաջին . գլխաւոր . 2 . գլխատութեան, մահապարտութեան (յանցանք) . էլ . պեհելի պալըը . 3 . ձալի վճիռ (ձեւ) :

Capitale, ձաթիքալ, էի . մայրաքաղաք . 2 . գլխագիր . ձաթիլեխի . 3 . պալ ևաը :

Capitaliste, ձաթիքալիստ, ար . դրամատէր . սերմայեպաս :

Capitan, ձաթիքան, ար . մեծապան . պարծուկ . ասիւ ևաղևաղաա . ևօչևնեձիլ :

Capitane, ձաթիքան, էի . եւ աի . առաջին, գլխաւոր ցկանաա . էլ, պալ ևէ+ինէլ :

Capitation, ձաթիքասիօն, էի . գլխահարկ . մարդահարկ . ևաքած :

Capiteux, euse, ձաթիքեօ, ևօպ աի . (գինի) որ զգլխան գայ . գլխական . պալը ևօսաքեան (ևօքաղ) . ձաքայը սեօնակևօքն :

Capitole, ձաթիքօլ, ար կապիտոլիան (հին ինչ մեհեան Աքամազդայ ի Հռոմ) . Իօմաա պէր ակ-ինիանէր, Գապիթօլ :

Capitolin, ձաթիքօլէն, աի . կապիտոլեան (Աքամազդ) . Գապիթօլասէ :

Capiton, ձաթիքօն, ար . մեսաքա խողոր . ձաքա էձէ+ :

Capitulaire, ձաթիքուլևր, աի . (կանոն) ժողովոյ կանոնիկոսաց . կանոնիկոսական . ձանօնէձևր մեձևնինէ պայր :

Capitulant, ձաթիքուլան, աի . եւ ձայ . անդամ ժողովոյ կանոնիկոսաց . ձանօնէձևր մեձևնինէն պէր ևաը :

Capitulation, ձաթիքուլասիօն, էի . դաշինք վասն անձնատուր կամ իրաւախոհ լինելոյ . ինևւիմ . սաալ :

ընդ առաքս դրօշմել. եվ էին աշակերտք նորա։

Canoniste, գանօնիստ, ար. կանանագէտ. օրէնագէտ. ուսեալ ի կանոնս։

Canonnade, գանոնատ, ի. գնդարձակութիւն գնդակոծութեան. ընդ արմտ. բիտ։

Canonnage, գանոնաժ, ար. գնդաձգութիւն. ընդհանրապէս։

Canonner, գանոնէ, ն. գընդակոծել. ընդ սալ կարծել։

Canonnier, գանոնիէ, ար. գնդաձիգ. ընդհանուր։

Canonnière, գանոնիէռ, ի. որմածակ հրացանից. որմածերպաք ուսուի հրացանս արձակին. 2. վրան գնդաձիգ զօրաց. 3. գնդակիր նաւակ. հոգալ տեսչի. 2. ընդհանրապէս։

Canot, գանօ, ար. նաւակ ի կերակուր կամ ի բնոյ ծառոց. մակոյկ. ալտ պէսպիսին. տես գետնափայտ, առնակ։

Canqueter, գանկէթէ, ն. զբազտու ձայն ածել. խօսիլ ինչ պատրաստ. վատ խօսել։

Cantabile, գանթապիլէ, ար. հնչուն երգ. խօսի վերաբերեալ երաժշտի։

Cantal, գանթալ, ար. ազգ ինչ ապնիւ պանրոյ. տես օշալ։

Cantate, գանթատ, ի. ցուցք. երգ. նուագ։

Cantatrice, գանթատրիս, ի. կին երգեցիկ. դուստր նուագածի։

Cantharide, գանթարիտ, ի. կոյտզնդիւս. գանգատուկ։

Cantine, գանթին, ի. մառան գինւոյ. 2. արկղ սրուակաց գինւոյ. 3. կապեզանոց ի բերդս, ի քաղաք. վերակացու ամրոցի. 3. վերակ վերակ առնուզիք. 3. օրագործ, գործանատ վերակ առնուած իւր. գործաւոր։

Cantinier, գանթինիէ, ար. գինեվաճառ ի բանակի, ի քաղաք. օրագործ, գործատու։

Cantique, գանթիք, ար. երգ. օրհնութիւն. նշան։

Canton, գանթօն, ար. գաւառակ. մարզ. 2. թաղ. 3. նահանգք. մի մի ի գաշնակից տէրութեանց հեծելազօրայ. գործք. գոռալ. 3. մահակ. 3. կայանք։

Cantonnement, գանթօնէմէն, ար. բաժանումն զօրաց ի գիւղս գիւղս. 2. զօրանոցս տեղի. տարբեր գործերէ վերակ ի օձաք. 3. տարբ վերակ օբանոցս։

Cantonner, գանթօնէ, ն. ի գիւղս գիւղս բաժանել կամ բնակեցուցանել զզօրս. տարբ գործերէ վերակ վերակ ի տունս։

—, ն. բնակել զօրաց ի տունս տունս. տարբ գործերէ զօրս օյրէ։

Se —, յ. ամրանալ. ոզբ ընծոյ։

Cantonnière, գանթօնիէռ, ի. քող, վարագոյր անկողնոց. տես երաժշտ գերբեր։

Canule, գանիւլ, ի. ձեղնիկ կամ նուրբ խողովակ (ի ծայր գրեխի)։ (հօգնոյ պորոյս)։

Caoutchouc, ար. տ. Gomme élastique.

Cap, գաբ, ար. գլուխ. 2. առաջանդ. հրամանատար. 3. առաջք. յառաջակողմն, ցառաւ նաւի. պոչ. 2. տոպրակ. 3. կէտին պոչ բաշքը, պոչոյս։

De pied en —, (զինուոր) յոտից մինչեւ ցգլուխ. պատրաստ։

Capable, գաբապլը, տ. առատ. կարող. հարտար. բանական. յաջողակ. գործերէն. գաբար. տարեքիւ։

Capacité, գաբասիթէ, ի. բանականութիւն. յաջողակութիւն. կար. հանճար. 2.

Faire —, թ՝անձրացուցանել. տալ պատիւ. փծխոտրմամբ։

Cane, գան, իգ. էգ բադ. տիկն էօրոխ։

Canepin, գանըբէն, ար. նուրբ մորի ոչխարի. լինել փօյտան գերէսի։

Caneter, գանըբէ, ը. շրջել իբրեւ զբադ. էօրոխ՝ կիսի, գայլեաք էնէրմալ։

Caneton, գանըբօյ, ար. ձագ բադու. էօրոխ՝ գավրաչը։

Canette, գանէթ, իգ. ձագ բադու. էօրոխ՝ նավրատաս։

Canevas, գանըչչ, ար. կտաւ կանեփայ. 2. ատուէրագիր. ծրագիր. գէնէվէր պէտէն. 2. գնահվվածք. նատլաք։

Cangrène, ր. Gangrène.

Caniche, գանիչ, ար. եւ իգ. շուն, քաճ գանգրամազ. գըվըրշըտ գալ, գանճըք։

Caniculaires, գանիքիւլէր, ար. Jours —, աւուրք շնիկ աստեղն. եչ՝ օր պահարիչներ։

Canicule, գանիքիւլ, իգ. շնիկ աստղն. 2. ժամանակ շնիկ աստղն. խլորտի գըլեզ. 3. եչ՝ օր պահարիչներ։

Canif, գանիֆ, ար. զմլիկն. գալէմթրաշ։

Canin, ine, գանէն, ին, ական. շնական. գօրէչէն հաւասար։

Dents canines, ատր, գիշատիչ, հատիչ ատամունք. ադօրիք. ագը գէլէր։

Faim canine, քաղց անյագ. շնքաղց. հոյլանի, գօյտալ ագըզէ։

Ris —, ծաղր արհամարհանաց. գէհէյէնէրէ՝ կ՝ըլլի։

Cannaie, գան, իգ. շամբր. խաթաք. գամըլլըզի. ատլըզի։

Canne, գան, իգ. եղէգն. 2. գաւազան. 3. եղէգնեայ կանգուն. 4. փող փչելոյ. գամըլ. 2. ըսպասօք. 3. գամըլ տրլըզի. 4. է՝ֆէյրէնէ՝ գօրաս։ — d'Inde, շաւառն. ագգ — odorante, անուշահոտ եղէգան. գասապէտ ը զրէրէն։

Canneler, գանըլէ, ն. աղօտաձեւ յօրինել. ալըթվրէ օյմամ։

Cannelle, գանէլ, իգ. գաբրնէնիկ. կինամոնեան. կաբլէն։

Cannelle, ée, գանելէ, ած. ի գոյն կինամոնեան. նուրբլեն բեհնիկաւ։

Cannelure, գանըլէտա, իգ. ակօսաձեւ յօրինուած. փոքրուածք փողաձեւք. ալըթպէլէրի օյմալար։

Cannetille, գանըզըլ, իգ. դանդուր թրթրուր ոսկի կամ արծաթի. չէլեանելի ըսրմալը։

Cannibale, գանիպալ, ար. մարդակեր ազգ Ամերիկեայ. Ամերիգացւոց ապահ էնչէն պիր խայֆէն։

—, ած. անագորոյն. վայրենաբար. մըզհամըսիզ. էտաղ։

Canon, գանօն, ար. գնդրակեզ. անօթ պատերազմական. *հնդանօթ. 2. փող հրացանի. 3. կանոն. օրէնք. 4. կանոն ի պատարագին. ծէփ. 2. պօրտա. 3. գանոն. նամատա. 4. լիճնաբէտաց պիր պատա հնտաբ։

Canonial, գանօնիալ, ած. կանոնական. կանոնիկատի. գանօնէթէ։

Canonicat, գանօնիգա, ար. կանոնիկոսութիւն. գանօնէթլիք։

Canonicité, գանօնիգթէ, իգ. կանոնականաւթիւն. գանոնականլէթ։

Canonique, գանօնիգ, ած. կանոնական. ըստ օրինաց. գանոնի էտէրէ օլան. գանոնուն. էրէր։

Canoniquement, գանօնիքըմէն, ն. ըստ կանոնաց. գանոնի գէօրէ։

Canonisation, գանօնիզասիօն, իգ. դրոշմելն ընդ սուրբս. խառնելն ի համար սրբոց. եվէյա սըրտաբնա կէյէրմէ։

Canoniser, գանօնիզէ, ն.

Campement, ֆ֊ոյբ֊մոյ, ա֊ր. ճամբար. բանակ. 2. բանակելը. օրօ֊ր֊ ի֊ր֊ղ֊ր֊ն. օրօ֊ր֊. 3. օրօ֊ր֊ ֆ֊ո֊բ֊մ֊ն։

Camper, ֆ֊ոյբ֊ք, ն. բանակակցուցանել. օրօ֊ր֊ ֆ֊ո֊բ֊ր֊ո֊բ֊մ֊ն, ֆ֊ծ֊ր֊ո֊բ֊մ֊ն։

—, ն. բանակել. բանակակից լինել. օրօ֊ր֊ո֊ր֊ օյմ֊ն։

Se —, յ. բանակ հարկանել. օրօ֊ր֊ ֆ֊ո֊բ֊մ֊ն։

Camphre, ֆ֊ոյֆ֊ը, ա֊ր. քափուր. ի֊ո֊ֆ֊ի֊ր֊ի։

Camphré, ée, ֆ֊ոյֆ֊ք, ած. քափրախառն. ի֊ո֊ֆ֊ի֊ր֊ի֊ւ֊ի. ի֊ո֊ֆ֊ի֊ր֊ի֊յ֊ի ֆ֊ա֊ր֊ը֊ւ֊ը֊ի։

Camphrée, ֆ֊ոյֆ֊ք, է֊ն. քափուր. առնկ ինչ. ի֊ո֊ֆ֊ի֊ր֊ի ֆ֊ի֊ր֊ա֊ն֊ը։

Campos, ֆ֊ոյբ֊օ, ա֊ր. շաբաթօրեայ. պարապ. հանգիստ. ժամանակ պարապոյ. ի֊ո֊ւ֊ի֊ւ. ի֊ո֊ի֊ի֊ւ ի֊ն֊ա֊ր֊ա֊ն֊ք֊ի։

Camus, use, ֆ֊ա֊ի֊ո֊, ի֊ւ֊ղ, ած. տափակքիմ. 2. տափակ (ա֊ն֊ձ֊ք). ի֊ա֊ա֊ը պա֊ր֊ա֊ն֊ը֊ա֊. 2. ի֊ա֊ա֊ը (պա֊ր֊ա֊ն)։

Canaille, ֆ֊ա֊ն֊այ֊ը, է֊ն. խաժամուժ ամբոխ. ա֊ը֊ա֊ֆ ի֊ա֊ը֊ի։

Canal, ֆ֊ա֊ն֊ը, ա֊ր. (յ֊. **Canaux**). ջրմուղ. խողովակ. առու. կորիք. 2. գետնափորք. 3. գրդանք, փոս գետոց. 4. անցք, ջրատարձ ծովու. 5. անօմ. աման. 6. միջնորդութիւն. ճանապարհ. հնարք. ա֊ա֊ ի֊ո֊ղ֊ա֊. ֆ֊ա֊ն֊֊. 2. ի֊ն֊ր ա֊ը֊ղ֊ա֊ն֊ի֊ո֊ւ֊. 3. ը֊յ֊ ն֊ե֊ր֊ա֊ը. 4. պօղպղ. 5. ֆ֊ա֊պ. 6. ի֊ո֊ը. ա֊ա֊ա֊ը։

Canapé, ֆ֊ա֊ն֊ա֊ֆ֊ք, ա֊ր. բազմական. բազմոց. ֆ֊ա֊ն֊ա֊ֆ֊ք։

Canapsa, ֆ֊ա֊ն֊ա֊ֆ֊ա֊, ա֊ր. մսխատող. 2. մսխատակիր. ը֊ն֊ֆ֊ա֊. 2. ը֊ն֊ֆ֊ո֊ա֊ը։

Canard, ֆ֊ա֊ն֊ա֊ր֊, ա֊ր. բատ. 2. բարակ լուզակ. ի֊օ֊ր֊ի֊. 2. ա֊ա֊ ի֊ա֊ֆ֊ի֊֊ն֊ա֊ր֊ի֊ ի֊֊ի֊ն֊ ֆ֊ո֊ա֊ը։

Canarder, ֆ֊ա֊ն֊ա֊ա֊ր֊ի֊, ն. արձակել հրացանս յանկարծակի տեղւոյն. ֆ֊ո֊ի֊ր֊ի֊ա֊ի ի֊ր֊ա֊ր֊ի֊ն ֆ֊ո֊ի֊֊ի֊ի֊ ֆ֊ո֊ի֊։

Canardière, ֆ֊ա֊ն֊ա֊ր֊ի֊ե֊ր֊, է֊ն. հիւղ ի ճահիճս առ որսալոյ զբադս. 2. հրացան երկայն. 3. ատուր ուսոյ հրացանս արձակելն. ի֊օ֊ր֊ի֊ ա֊ի֊յ֊ա֊ճ֊ա֊ի֊ ֆ֊օ֊ի֊ա֊ա֊. 2. ա֊ա֊ղ֊ա֊ն ֆ֊ո֊֊ֆ֊ի֊. 3. ֆ֊ո֊֊ֆ֊ի֊ ա֊ֆ֊ա֊ճ֊ա֊ ֆ֊ա֊ի֊ա֊ը, ֆ֊ֆ֊ի֊ր֊ի֊֊ի ի֊ի֊ր֊։

Canarin, ֆ֊ա֊ն֊ա֊ր֊ի֊, ա֊ր. կանարեան ծագումն. դեղձանիկ. ֆ֊ա֊ն֊ա֊ր֊ի֊։

Cancel, ֆ֊ո֊յ֊ի֊ը, ա֊ր. գաս եկեղեցւոյ. 2. անեծակ կնքոյ. պօղ ֆ֊ի֊ր֊ա֊պ֊ը֊ի֊ ի֊օ֊ն֊ի֊. 2. ֆ֊ո֊ի֊ր֊ ի֊ր֊ ա֊ի֊ր֊ի֊։

Canceller, ֆ֊ո֊յ֊ի֊ի֊, ն. ջնջել գրչաւ. պօղմ֊ն։

Cancer, ֆ֊ո֊յ֊ի֊ա֊, ա֊ր. քաղցկեղ. խլէրդն. 2. աստղաստուն խեցգետնոյ. ը֊ի֊ր֊ի֊ի֊ի֊ի֊ի֊. 3. ա֊ի֊ր֊ի֊ա֊ն֊։

Cancre, ֆ֊ո֊յ֊ի֊ը, ա֊ր. խեցգետին. 2. կցիր. կծծի. ի֊ա֊ն֊ֆ֊օ֊ղ. 2. ի֊ը֊յ֊ը֊ղ. ն֊ե֊ի֊ա֊։

Candélabre, ֆ֊ո֊յ֊ի֊ք֊ա֊պ֊ա֊ը, ա֊ր. աշտանակ պատկառուր. ֆ֊օ֊ղ֊ա֊ ը֊ն֊ֆ֊ա֊ն֊։

Candeur, ֆ֊ո֊յ֊ի֊ա֊ր֊, է֊ն. յատակութիւն. միամտութիւն. ամբծութիւն. պօղ֊ա֊ա֊ֆ֊. ֆ֊ա֊ի֊ը֊։

Candi, ֆ֊ո֊յ֊ի֊, ած. **Sucre —**, վանաշաքար. նկվղկի ը֊ե֊ի֊ր֊ի֊։

Candidat, ֆ֊ո֊յ֊ի֊ա֊, ա֊ր. հետամուտ. յանկացօղ պաշտամանի իշխ֊. նուիրեալ. պէր ֆ֊ր֊ի֊ե֊պ֊ե ֆ֊ա֊ր֊ի֊ֆ֊։

Candidature, ֆ֊ո֊յ֊ի֊ա֊ա֊ֆ֊ա֊, է֊ն. հետամտութիւն, ան֊ղ֊ա֊ն֊ք հատանելոյ պաշտամանի. պէր ֆ֊ր֊ի֊ե֊պ֊ե ֆ֊ա֊ր֊ի֊ը֊յ֊ի֊։

Candide, ֆ֊ո֊յ֊ի֊ի֊, ած. յատակամիտ. անկեղծասիրտ. ա֊ֆ֊ֆ֊ե֊ա֊ն֊. ֆ֊ի֊ր֊ի֊ա֊ի֊։

Candidement, ֆ֊ո֊յ֊ի֊ի֊ը֊մ֊ո֊յ, ն. յատակամտիւս մտօք. ֆ֊ի֊ր֊ի֊ա֊ի֊ն֊ք֊։

Candir (se), ա֊ը ֆ֊ո֊յ֊ի֊ա֊, յ. պաղել, ծ֊ա֊ն֊ձ֊ր֊ա֊ն֊ա֊ը (շաքարի). (ը֊ի֊ե֊ր) ա֊օ֊ն֊մ֊ո֊ֆ֊, պա֊ղ֊ը֊ա֊ն֊մ֊ո֊ֆ֊. (ր֊ի֊ը֊ի֊ը) ը֊ի֊ե֊ր֊ը֊ա֊ն֊ո֊ֆ֊։

Cambiste, ֆառնիթոփ, ած. լուսմայատիսխ. առբրոֆ. ֆոմպիճոռ։

Cambouis, ֆառնուի, ած. ախուացեալ ճարպ անուղղ կառուց. ածուռ ընդհարված ախրճանին փիլուրը վերին սխոհ ծուղը։

Cambrer, ֆառնուել, ն. կորացուցանել. կամարաձեւ գործել. ծոել. վերհիպ ընդհարվածի ներհիպ։

Cambrure, ֆառնուածք, ծռումխիւն. ձեւ առիղան. ծոելի. ծոյ պիչիփ։

Camée, ֆոհ, ած. ակն քանդակագործ եւ բազմագունի. բիճնիֆոհը վերհ օյռուը ելուչ. 2. Camaïeu.

Camélée, ֆոհլը, ած. ախրուաս. բոյս ինչ. ռազարիյոռնի։

Caméléon, ֆոհլէօն, ած. գետնասուծ. 2. այլ գիւրաշիռ. յաղդող. 3. գետնասուծ առասպելաստուձ. պոռֆոմէռռ. 2. ինքնիհմովին փիչիփ. 3. ոխ՝ ըզձի պոռֆոմէռռ։

Caméléopard, տ. Giraffe.

Camelot, ֆոմ՚ըօ, ած. այծեայ. կերպաս այծենի. ըռչի։

Camérier, ֆոհէռիէ, ած. սենեկապետ քահանայապետի. ինչ ֆոֆոռը ասր ընդհանրութիւն։

Camériste, ֆոհէռիսթ, ած. կին սենեկապետ ապառնիկան տիկնոջ. իռֆոռիռ հոռըմպոլըռը հոռիէռիսթ։

Camerlingat, ֆոհէռլինկա, ած. վերակացուհիւն հասից սենեկի քահանայապետին. ըօռոռ ռալէյ ֆոխինին նոպըրըզը։

Camerlingue, ֆոհէռլինկ, ած. կարդինալ բարձրէց հասից սենեկի քահանայապետին. 2. առաջ հասից ի քահեայիս. ըօռոռ ռալէյ ֆոխինին ռոչը. 3. Շէն վերհիպ ընդհանրապէս նոպըրը։

Camion, ֆոհիօն, ած. գնդասեղն փոքրիկ. 2. ապլաք. փիռըլը։ 3. ծանրակ. 4. ուրուագիծ։

Camisade, ֆոհիզոռ, էֆ. գիշերապահեան յարձակումն զօրաց. ինճիք պոռդըռը։

Camisole, ֆոհիզօլ, էֆ. ներքնաքնաւակ. գըռպոռն։

Camomille, ֆոմօմիյլ, էֆ. երիցուկ. անխիտեմ. ախ. ֆոֆոռիռ։

Camouflet, ֆոմուֆլէ, ած. ծուխ քարտիսի. 2. նախատինք. ամչնալ. վերնատանք. փոռըռ ընդ՚ընդռը. 3. գլխի. գլխըլը։

Camp, ֆառ, ած. բանակ. ճամբար. 2. կուռանոց. ճամկառուռդ. օրռոռ. ռուֆէչ. 3. ճիշտ հեյռոռնը։

Campagnard, arde, ֆառֆառնար, ռռռ, ռդ. չինական. գերազանակ. չինականաց. փռօյլռ. փռօյռիռ ռոֆին օլռն։

Campagne, ֆառֆառնը, էֆ. դաշտ. ապարակ. 2. գիւղ. չէն. 3. ճակառ. գործ պատերազմի. օվռ. ըռֆիռլէփ. 2. փռօյ. 3. ոխֆէր։

Campagnol, ֆառֆառնօլ, ած. մուկն դաշտի. օվռ ֆոբիռի։

Campane, ֆառֆառն, էֆ. ծոպք. վիրջք. 2. կամարակ. 3. գանգակաձեւ զարդ. 4. նարդէս վայրի. էռռառնօլ. 2. ֆոպոռն. 3. ըռն պիչիփ ընդըռչիռն. 4. Իճպոռնի ֆոռչռռ։

Campanette, ֆառֆառնէթ, էֆ. նարդէս վայրի. Իճպոռնի ֆոռչռռ։

Campaniforme, ֆառֆառնիֆոռմ, ռդ. գանգակաձեւ. ըռն պիչիփ։

Campanile, **Campanille**, փոքրիկ գանֆառֆառնիլ, ած. գանակատուն. փռօռռիռ ըռն ֆառֆառնիյլ, էֆ. ֆոռըռիռ։

Campanule, ֆառֆառնիւլ, էֆ. ատունկ ինչ. ըռն ընչիչ։

Campêche, ֆառֆէչ, ած. անուշահոտ դասինի. ծառ ինչ Ամերիկէ. պիր նիվ ֆըրմըռը պոյռ ռըռմը։

Calligraphe, գ-ալիֆ-ֆ, ար. գեղեցկագիր. խոլիամբ. խա-ղիւ-ղ. ի-ղել խոսան:
Calligraphie, գ-ալիֆ-ֆի, ին. գեղեցկագրութիւն. խա-ղիւ-ղի:
Callosité, գ-ալօզիթ-թ, ին. բրտութիւն մարմ-ոյ. նոսքը:
Calmande, գ-ալմանգ, ին. սատոյն ինչ ասուի. պէր ըն-բոքը գ-արլոգ պէր ուշ պիղը:
Calmant, ante, գ-ալման, անդ, ած. (դեղ) յաձ-ուցիչ, ամ-քիչ ցաւոց. ողբալը ընկ-ոփին կ-ոխճի (խլաճ):
Calme, գ-ալմ, ած. խա-ղաղ. հանգարտ. չ-ահ-ոն:
— , ար. հանգարտութիւն. չ-ահ-ոնլըգ. իլիմանլըգ:
Calmer, գ-ալմե, ն. հան-գարտացուցանել. փինգիչ-ել:
Il calme, գաղարե հողմն. չի-ղիւ-ր փինդ:
Calomniateur, trice, գ-ալոմնիատօ-ր, տրիս, ար. եւ ին. զրպարտ. չարախօս. ինձնիչ-ճը:
Calomnie, գ-ալոմնի, ին. զրպարտութիւն. ինձնիչ-մ:
Calomnier, գ-ալոմնիե, ն. զրպարտել. ինձնիչ-մ կնիլ-ել:
Calomnieusement, գ-ալոմ-նիէօզ-ման, ած. չարախօսու-թեամբ. ստրպարտուց. ինձնիչ-մ եւ:
Calomnieux, euse, գ-ալոմ-նիէօ, էօզ, ած. զրպարտ. յամբաստուր. ինձնիչ-լը:
Calorifère, գ-ալօ-ռիֆե-ր, ած. ջերմացնող. աշ-ոփլըգ իչնիչիճ:
Calorifique, գ-ալօ-ռիֆիք, ած. ջերմացուցիչ. ըսոբ-ըշը:
Calorimètre, գ-ալօ-ռիմէթ-թր, ար. գոլաչափ. գիր-ոնի հոբր:
Calorique, գ-ալօ-ռիք, ար. գոլ. ջերմագոլ. ջեր. նիւթ, տարր ջերմութեան. հոբր. ա՛-ոն հոբոբիճ: [ն-ոփե-ս:
Calotte, գ-ալոթ, ին. գդակ. — du monde, հաստատու-թիւն երկնից. ձեզան աշ-խարհի. ասխ-ման:

Calque, գ-ալք, ար. հանելի ծայրիւ գրչի զօրինակ նկարու-իրիք յայլ քարտէս. 2. նմա-նութիւն ծառայական. գ-ալմ ասճա- իլ նոսք ընէ-մք. 2. փօր փօրձանօ պիճնչիմք:
Calquer, գ-ալքե, ն. հանել զօրինակ նկարու-իրիք յայլ քարտէս ծայրիւ գրչի. 2. ճշդիւս նմանել. գ-ալմ ասճա- իլ նոսք ընէ-մք-ի. 2. փօր փօրձանօ պիճնչիմք-ի:
Calus, գ-ալս, ար. փա-ղատած. 2. պինդութիւն. խտութիւն (մրսի). նոսքը. 3. իւ-րէ-ի փէ-լիճի:
Calvaire, գ-ալվէ-ր, ար. տեղի կառափնելոյ. գողգո-թա. 2. բլուր յորոյ վերոյ կանգնեալ կայցէ խաչ. ճա-մճա-մն. 3. հուշ փրկելոյ պայքր:
Calville, գ-ալվիլ, ար. ապի-ինչ խնձորոյ. պէր ուշ իլմ:
Calvinisme, գ-ալվինիզմ, ար. կալվինեան ազանդ. գ-ալ-վին ճղճիմ:
Calviniste, գ-ալվինիսթ, ար. կալվինական. գ-ալվին ճղճ-հիմնարկեալ օլան:
Calvitie, գ-ալվիս, ին. կնդութիւն. գողգոթ:
Camaïeu, գ-ամայէօ, ար. նուրբ քար երկգոյն. քար նկարչին. 2. միագոյն նկար, պատկեր. նոքըլլը ինչ. 3. երեքգոյ ինչ:
Camail, գ-ամայլ, ար. եպի-սկոպոսական ծիկնոցակ. 3. ձմերական ծիկնոցակ քահա-նայից. էպ-ոպ-ալորըն էբ-ոս ամ-նիօս-ս. 3. գ-ոպ-ալորըն էբլլըգ էլլէ-ի ամ-նիօս-ս:
Camarade, գ-ամա-ատ, ար. բնակակից. ընտանի. ընկե-րակից. գինուորակից. աշա-կերտակից. բարեկամ. ընչ-ին. խօլտաչ. այոէ-նչ. խոր:
Camard, arde, գ-ամա-, ատ, ած. տափակքիմ. 2. տափա-ձայր (մկրասու). խոսը պ-ոբ-ոն-ը-ս. 3. ա-ճա- խոսը (ամէ-ս):

Cale, ֆալ, էփ. խորշ ծովու. 2. ունչ, յատակ նաւու. 3. նաւամատոյց վայր. նաւակայան. 4. մոյիմ. փիւնիկաց փեօրֆեղէզ. 2. ափնիկաց. 3. ներքին նաւահանգիստ. ներս. խոխլի. խորանակ. 4. փոխիր.

Calebasse, ֆալըֆօ, էփ. ազգ մը չափ մեծ դդմոյ (զոր չոքացուցեալ կազմեն անօթս). էրէ ֆոփ. [փոխոփ.

Frauder la —, պատրէլ. ալ.

Calèche, ֆալէշ, էփ. կառք թրթրականք. ֆալէօ.

Caleçon, ֆալըսօն, ար. վարտիք. ծոն. փիլէփ.

Caléfaction, ֆալէֆոփսիօն, էփ. ջերմութիւն. ջեռուցանելն. ըսքնա.

Calembour, ֆալանգուր, ար. կատակերգութեամբ բանիք. խնդիրն սխալբերութ ըսքնա.

Calendes, ֆալանդ, էփ. յոր. կաղանդ. ամնապտուխ (առ Հռոմայեցւոյս). այ պալը.

Calendrier, ֆալանդրիէ, ար. կաղանդացոյց. տոմար. օրացոյց. խոփէնի.

Calepin, ֆալըբէն, ար. ժողովածոյ բառից, տեղեկութեանց բառագիրք. մնեմոն. խալինկի լուղլի.

Caler, ֆալե, ն. իջուցանել (զառագաստս). 2. դնել մոյիմ ի ներքոյ. եէլէնէլէրի պալա պլմէ. 2. ալինըա պէռնէ փոմէ.

— la voile, զիջանել. մեղմանալ. եէլէնէլէրէ էնսէրէփ. էնմէփ.

—, է. խորագոյն իջանել նաւու ի ջուր. ևմի ոստոյ պոմէ, լցեաց ալագա կնմէփ.

Calfat, ֆալֆա, ար. կպրիչ. ձեփիչ նաւուց կպրաձիւմով. 2. կպրելն. ձեփելն գնաւս կպրաձիւմով. ֆալֆըմը. 3. ֆալֆըմի.

Calfater, ֆալֆափէ, ն. կպրել. ձեփել գնաւս կպրաձիւմով. ֆալֆըմըլըմէ.

Calfateur, ա. Calfat 1.

Calfatin, ֆալֆըփէն, ար. մանուկ, աշակերտ կպրոչի. ֆալֆըմըճը ուլադը, էլըաղը.

Calfeutrage, ֆալֆէօթրաժ, ար. խնամուն իմպոցօք զծերպաս ֆոփս ըսիւըդըը փեվիչէ իքսմա.

Calfeutrer, ֆալֆէօթրէ, ն. խնամուլ զփեռնիկմունս (մանղեօք). ար. ըսիւըդըրը իքսմոփ.

Calibre, ֆալիփրը, ար. գնդասլաի. չափ բերանոյ պատերազմական անօթոց. 2. չափ. մեծութիւն. իմանալութիւն. 3. որպիսութիւն. բնութիւն. իսփ փեվիչի. իսփ ադըը եօլչոխ. 2. եօլչը. ոյց. պէչիփէլիս. 3. փիչֆիչի.

Calibrer, ֆալիփրէ, ն. չափել զչափ բերանոյ պատերազմական անօթոց. իսփ ալըդըը եօլչէ.

Calice, ֆալիս, ար. բաժակ. սկիհ. 2. բաժակ, պատեանք ծաղկանց. փոթհե. 3. էիչի մահճալըը. զնչի ղորիը.

Calicot, ֆալիքօ, ար. կտաւ ին, բամբակիփռկաթէ ոեպէնի.

Calife, ֆալիֆ, ար. պայազատ Մահոմետայ. Ամիրապետ. խալիֆէ.

Califourchon (à), ա ֆալիֆուռչոն, ած. Être à —, հեծանել. աչտանակեալ, զբանաս ածեալ կալ. պինիֆ.

Câlin, ine, ֆալէն, ին, ար. եւ էիւ. ծոյլ. վատ. խնամել. 2. ա. Cajoleur.

Câliner (se), ը ֆալինէ, յ. ժամանակաւս լինել. դեգերել կալ դատարկ. պօլ վախըն կէալիրմէ. պօլ պատրանք.

Câlinerie, ֆալինըրի, էփ. փաղաքշանք. օխլամա.

Caliorne, ֆալիօռնը, էփ. պատան ի վեր ձգելոյ. խօֆտոը չէտէնէփ էփ.

Calleux, euse, ֆալէօ, էօզ. փսպարեալ. կալացեալ. նոռըլը.

խախացող. 3. չապփապղի կիներ. (փ—ը—) փոքրոքի. փըրփ ոլոյըր. 2. ըռնչոն, ըռփոչոն փոչը:

Caillot, փ—յ—ո, ար. արիւնե մնացեալ. փի—խղի:

Caillot-rosat, փ—յ—ո-ռ—ղ—, ար. վարդաւոնձ. կի—ը ար—մռ—փ—:

Caillou, փ—յ—ռ—, ար. (յոգ. Cailloux). կոպիճ. կայծքար. ըռփըը ղ—ը. ըռփմոփ ղ—ը:

Cailloutage, փ—յ—ռ—փ—ժ, ար. կոպիճք. 2. գործուածք յատակ ի կոպճոյ. ըռփըը ղ—ը. 2. ըռփըը ղ—ըյը փոըռնդիչ ներր. ըռփըըը:

Caimand, ande, փ—մ—, ած, ար. եւ իգ. մուրացիկ. գամարտկաուն. փիչնդիկ. ավար:

Caimander, փ—մ—ր, ը. ձեռափառել. ի մոյր ըրջիլ. ոչը կ—ջիր. փիչնդիր:

Caimandeur, euse, փ—մ—փ—ռ—, ը—ռ, ար. եւ իգ. գամարտարար. մուրոչ. ը—վ—ռ—. փիչնդիչ:

Caisse, փ—, իգ. արկղ. դանձ. 2. ձեմբուկ. 3. խառուչ կամ փողոք ձեմբկի ակռնջայ. առնոքի. 3. փո—վ—ը. 3. փ—ը—ի ը—փ—ր—:

Caissier, փ—ի, ար. արկղապետ. առնոքիփոր:

Caisson, փ—ռ, ար. արկղ, ապր պաշարի. ղռիըրք առնոքըը. ճեղիռանք արոպռ:

Cajoler, փ—ժ—ը, ն. փառղաբշիլ. գդուիլ. հրապուրիլ. ը—ռչոնդիչ ռ—ռչնիմ. ռչորչիմ:

Cajolerie, փ—ժ—ըը—, իգ. փառղաբշանք. ողոքանք. ռչնը—մ. ղռնդը ռ—ռչ:

Cajoleur, euse, փ—ժ—ը—, ը—ռ, ար. եւ իգ. ողոքիչ. հրապուրիչ. ը—ռչոնդիչ. ռչորչըցը:

Cal, փ—ը, ար. (յոգ. Cals). բլիճեն. փառպարած. ն—ըը:

Calament, փ—ը—մ, ար. անանուխ լեռնական. ան—ն—ռ—ք:

Calaminaire, Pierre —, Calamine, փ—ը—ի—ը—, փ—ը—մ—. } իգ. արուբարբ. ռիւ—ղիռ:

Calamistrer, փ—ը—ի—ռ—ը, ն. գանգուրս վարսից յօրինել. ան ֆըըըղիմ—ք:

Calamite, փ—ը—մ—ռ, իգ. մագնէս. 2. սլաք կարտակնի ծովու. ղըֆնռիը—. 2. փ—ան—ը ա—ֆրչ—ք. 3. ռ. Storan.

Calamité, փ—ը—մ—ռ—, իգ. ազէտք. աուաւպանք. խարտաւանք. պէը—. ա—ֆիրը—ռ:

Calamiteux, euse, փ—ը—մ—ռ—, ի—ղ, ած. ֆ—չուաւ. ազէտաւորս. ապարանչի. մ—ֆիրը—ռ. ա—ֆիրը:

Calamus aromatique, փ—ը—մ—ռ ա—օմ—ռ—ի, ար. չաւառն. ազգ խնձ եղիգան. փ—ան ի—ղ ը—ռ—ղ:

Calandre, փ—ը—ն—ը, իգ. արտոյտ քաղցրաձայն. 2. եղեւիլ ապտակաց. 3. մուռ կերտպատուց. ղ—ֆիը ա—մուռ ի ը—յըր փ—ը—. 2. պ—ղ—յ պիչի. 3. փ—մուռ մ—ն—ի—ռ:

Calandrer, փ—ը—ի—ռ—ը, ն. պնդել ընդ մամլով. (փ—մուռը) մ—ն—ի—ռ—ի—ռ:

Calandreur, փ—ը—ն—ռ—, ար. փայլեցուցիչ կտաւուց մամլով. փ—մուռը—ռ—ը. մ—ն—ի—ռ:

Calcédoine, փ—ը—ռ—ան, իգ. քաղկիդեան ակաւ. ո—ը—մ:

Calcination, փ—ը—ն—ռ—, իգ. չրջիլն, դառնալն ի կիր. փիրիճի ը—վ—ռ. փիրիճ—ն:

Calciner, փ—ը—ն—ր, ն. չրջիլ ի կիր. փիրիճ ը—վ—ռ:

Calcul, փ—ը—ի—ռ, ար. հաշիւ. 3. քար երիկամանց. հիւանդ. 3. ո—ռ—ի ղ—ռ. հ—ան—ն:

Calculateur, փ—ը—ի—ռ—փ—ռ, ար. հաշուող. հիւանդըը:

Calculer, փ—ը—ի—ռ, ն. հաշուել. հիւանդ ի—մ:

ատեխտակ ժամացուցի. ասոի խոխրոջ։
— , } աբ. ժամացոյց ա-
— solaire, } րեգական. կո-
նէլ ասոիը. էրիֆ խոխրոջ։
Cadre, գադրը, ար. շրջա-
նակ (պատկերաց). 2. ծիր.
ծրագիր. վերջվիլ. 2. հա-
գուստ. բիսմ։
Cadrer, գադրե, ը. ի դէպ
գալ. պատշաճիլ. սազմիլ։
Caduc, uque, գադը-ք, ճ.
տկար. խարխուլ. հին. ի-
գոխոջվ. կոտ։
Caducée, գադիւսէ, ար.
օձապատ գաւազան (Տիւր
դից). Երկուն սարբեր թէվեր։
Caducité, գադիւսիդէ, էդ.
տկարութիւն. խարխուլ լի-
նել. ի գոխոնջուքը խորտուբէ։
Cafard, arde, գաֆար,
արդ, ճ. եւ ֆդ. կեղծաւ-
որ. կերպարանեալ բարե-
պաշիլ. գիբոյն։
Cafarderie, գաֆարդըրի,
էդ. կեղծաւորութիւն. գի-
բոյնէթ։
Café, գաֆէ, ար. կոփ. *խա-
հուէ. *սուրճ. 2. կոփանոց.
գահվէ. 3. գահվէի պէ-ւէ-ւ ոճը։
Caféier, գաֆէյէ, ար. կո-
փիէնի. գահվէի ագաճը։
Cafetière, գաֆէդիէր, էդ.
սառման կոփոյ. գահվէի էզ-
պրէզը։
Cage, գաժ, էդ. վանդակ.
2. գառագիշ. բանտ. գա-
ֆէ-ս. 2. հոգս։
Cagée, գաժե, էդ. վան-
դակ մի լցնել. պիր գաֆէ-
գոյլա։
Cagnard, arde, գանիար,
արդ, ճ. ծոյլ. ինհոյէլ։
Cagnarder, գանիարդե,
ը. դատարկ կալ. ինհոյել
ինհոյէլ գասբրմէ։
Cagnardise, գանիարդիզ,
էդ. ծուլութիւն. ինհոյելլէթ։
Cagneux, euse, գանիէօ,
էօզ, ճէ. ի իւրոտն. 2. ծիւր.
էյրէ պաճուէը. ճասին. 3. էյրէ։
Cagot, ote, գաղօ, օդ, ճէ.
եւ ֆդ. կեղծաւորեալ բա-
րեպաշտիլ. պաշտօնասէր.
սարբինա պահիք։
Cagoterie, գաղօդըրի, էդ.
կեղծաւորութիւն. փարայիլէթ։
Cagotisme, գաղօդիզմ, ար.
բարք, նկարագիր կերպա-
րանեալ պաշտօնասիրի. ինհ-
պահիք։
Cagou, գաղու, ար. այր
կծծի եւ մարդատեաց. Իսլէզ
վի Նօրնոա էէլէ։
Cahier, գաէյէ, ար. տետր.
գէֆթէր. ֆիւզ։
Cahin-caha, գաէյ-գաա, մ.
այսպէս եւ այնպէս. կաղդ
ի կաղդ. լէօյլի պէօյլ։
Cahot, գաօ, ար. տատա-
նուն, երերումն կառաց.
սարսմա. սարսըլմա։
Cahotage, գաօդաժ, ար.
երերումն (կառաց). սարսըլմա։
Cahoter, գաօդէ, ն. տա-
նուլել. տատանցուցանել.
սարսմէ։ [սարսըլմէ։
—, ը. երերել. տատանիլ.
Cahute, գաւդ, էդ. խուղ.
մնիկ. գաւլէկ։
Caille, գայլ, էդ. լոր.
լորամարգ. պըլպըրճը։
Caillé, գայլէ, ար. մա-
ծուն. խօզոնբրի։
Caillebotte, գայլբօդ, էդ.
կաթէն մնածեալ. մնածուն.
գաղըլանդել պէ-ւ. խօզոնբրի։
Caille-lait, գայլ-լէ, ար.
բոյս մնածուցիչ կաթին. պէ-
պս գաղըլանդըրան օղ։
Caillement, գայլէմմէ, ար.
մնածնուլն. գաղըլանմա։
Cailler, գայլէ, ն. ի մած-
նացուցանել. գաղըլմէթ։
Se —, յ. ի մանրանալ.
մնածնուլ. գաղըլանմաք։
Cailleteau, գայլէդօ, ար.
ձագ լորամարգի. պըլպըրճը
խօզոնբրոս։
Caillette, գայլէդ, էդ.

Cacade, ֆ-ֆ-ֆ, ի֊. նրա-ատրյա ի պէտս. ֆ-ալ-ի հա-ճախ-ին է-ին:

Cacao, ֆ-ֆ-ս, ա֊. հնդիկ նուշ. հնդիկ վարսանգ. ֆ-ֆ-ս-հ:

Cacaotier, ֆ-ֆ-ս-տ-ի֊, ա֊. հնդիկ ծառ. ֆ-ֆ-ս-հ ալ-ը:

Cachalot, ֆ-ալ-ս, ա֊. վիշապաձուկն. ֆ-ի-ն-ոց ալ-ը-ը:

Cache, ֆ-ա, ի֊. ծածկա-ատց. ա-ֆ-լ-ն-ա-ճ-ֆ ի֊ր:

Cache-cache, ա֊. ֆ. Cligne-musette.

Cachement, ֆ-ա-ը-մ-ի, ա֊. ծածկոյթ. ա-ֆ-լ-մ-ս:

Cachemir, ֆ-ա-ը-հ-ս, ա֊. յափի կաշմիրայ. ֆ-ի-ը-ի ը-ա-ը:

Cacher, ֆ-ա-ի, ն. ծածկել. ա-ֆ-լ-մ-ֆ:

Cachet, ֆ-ա-ի, ա֊. կնիք. դրոշմ. ֆ-հ-ի-ս. ֆ-ա-ս-ի:

Cacheter, ֆ-ա-ը-տ-ի, ն. կնքել. ֆ-հ-ի-ս-ը-ի-ֆ:

Cachette, ֆ-ա-ի-տ, ի֊. ֆծածկատց. ի-ը-ի-ն-ի-ճ-ի-ֆ ի֊ր:

En —, ա. ֆ ծածուկ. ի-ը-ի-ճ-ի:

Cachexie, ֆ-ա-ֆ-ի-ֆ, ի֊. ախտաժետուածք. ֆ-ը-ճ ա-ֆ-ս-ֆ-ի-ա-ա-ա-ա-ա. ի-ա-ի-ի-ի-ի-ֆ:

Cachot, ֆ-ա-ը, ա֊. խուցրին բանտ. ֆ-ճ-ն-ը-ի ը-ն-ֆ-ն:

Cachou, ֆ-ա-ս, ա֊. մըշկաւոր գնդակ չաքարի. ա-ի-ֆ-ի-ի ֆ-ի-ի-ֆ ը-ի-ի-ի:

Cacique, ֆ-ա-ի-ֆ, ա֊. ցեղապետ վայրենի ազգաց Ամերիկայ. Ամերիկա֊ֆ-ի-ի-ֆ-ա-ա ի-ա-ի-ֆ-ի-ի ա-ը:

Cacochyme, ֆ-ֆ-ը-ի-մ, ած. հիւանդագին. ախտաւոր. ը. վէս. ցաւակոտ. խա-ի-ի ծ-ը-ը. ը. ի-ի-ի-ը:

Cacochymie, ֆ-ֆ-ը-ի-ֆ, ի֊. յոռի խառնուած մարմնոյ. ախտաւորութիւն. խա-ի-ի ծ-ը-ը-ի:

Cacophonie, ֆ-ֆ-ֆ-ն-ի, ի֊. չարաձայնութիւն. ձայն չարաձայն. ը. չհնարաձայնու-թիւն ձայնից հրդոց. ֆ-ի-ն-ֆ-ա-ա. ը. ա-ի-հ-ն-ի-ը-ի-ֆ:

Cadastre, ֆ-ա-ա-ֆ-ա-ը, ա֊. ցանկ, մատեան կալուածոց. ի-մ-ի-ֆ ա-ի-ֆ-ի-ի-ի-ի:

Cadavéreux, euse, ֆ-ա-ա-վ-ի-ս, ի-ծ-ը, ած. դիոյ. նմանն դիոյ. ը-ի-ը ա-ա-ի-ֆ. ի-ի-ը ա-ի-ն-ի-ի:

Cadavre, ֆ-ա-ա-վ-ը, ա֊. դի. մեռելատ. ի-ի-ը. ի-ծ-ի-ս:

Cadeau, ֆ-ա-ս, ա֊. խրա-խուսանք կանանց. ը. ընծայ. պ-ի-ֆ-ի-ի. ը. հ-ի-ի-ի-ի:

Cadenas, ֆ-ա-ը-ն-ա, ա֊. կախուածոյ, ապահովիկ փականք. ը. տուփ ապահովաց սեղանոյ. ա-ա-մ փ-ը-ի-ֆ. ը. ը-ա-ի-ս ա-ը-ը-ֆ ֆ-ա-հ-ա-ա-ա-ա:

Cadenasser, ֆ-ա-ը-ն-ա-ի, ն. փականել կախուածոյ փականօք. ա-ա-մ փ-ը-ի-ի-ը-ի-ֆ ֆ-ֆ-ա-մ-ֆ:

Cadence, ֆ-ա-ա-ն-ս, ի֊. կանոնաւոր շարժումն. նուագաւոր. կանոնական. ա-հ-ի-ն-փ-ի-ֆ. ֆ-ա-ֆ-ի-ի-ի:

Cadencé, ée, ած. նուագաւոր. կանոնական. ա-հ-ի-ն-փ-ի-ֆ. ֆ-ա-ֆ-ի-ի-ի:

Cadenette, ֆ-ա-ը-ն-ի-տ, ի֊. հիւսք վարսից. ի-ծ-ր-ի ա-ա-ը:

Cadet, ֆ-ա-տ, ա֊. կրտսեր (որդի). երկրորդ (եղբայր). ը. պատանեական ազնուական որ վարժի ի պինուորութիւն. փ-ը-ի-ի (իվլաֆ). ի-փ-ն-ճ (ֆ-ը-ֆ-ա-ը). ը. փ-ի-ի ֆ-ա-ի-ը փ-ի-ի-ը-ա-ֆ ն-ի-ֆ-ի-ը:

Cadette, ֆ-ա-ի-տ, ի֊. կրտսեր (դուստր, քոյր). փ-ի-ի-ի (ֆ-ը-ի, ֆ-ը-ի-ֆ-ր-ա-ը):

Cadette, ֆ-ա-ի-տ, ի֊. տա-լաքատ. փ-ի-ը-ի-ֆ ֆ-ա-ի-ը:

Cadi, ֆ-ա-փ, ա֊. գատաւոր Ցամկաց. ֆ-ա-ը:

Cadmie, ֆ-ա-ֆ-փ, ի֊. արտւրի քար. ա-ֆ ֆ-փ-ֆ-փ-ա. ի-ի-ի-ի-ս:

Cadole, ֆ-ա-ֆ-ը, ա֊. փատկաղամկ. ֆ-ա-ն-ֆ-ը. ը-ը-ֆ-ը-ա-ֆ:

Cadran, ֆ-ա-ֆ-ա-ն, ա֊.

C.

Ça, սա, ած. այստ. 2. ձեր. այս. պատրաստ. 2. պատ։
Comme —, այսպէս. ոեւէիցէ։ —, որչ. հաւասար. ազէ. հոյակ։
Ça et là, սա եւ լա, ած. այստ եւ անդր. 2. առ եւ անդ. առտի եւ անտի. եօթնեակ ոեւէիցէ. 2. լուրտա պատրաստ. եօթնեակն ոեւէիցէ։
Cabale, գաղտնիք. ծածուկ աւանդութիւն Հրէից ըստ մարգմանութեանն հնոց կարատակարանաց. 2. գաղտ միաբանութիւն. խառնիճ. գաւազանութիւն. 3. գաւազանք. եհոռոփլերին էլնա՛ն տառապեալն ամենայն ոեւէ բնավայելի. 2. ինչ ինչիցիս. ֆէտար. 3. ֆէտարթեարլար։
Cabaler, գաղտնել, ն. միաբանել, գաղնաւոր լինել ի գաւազանութիւն. ինչ էն ինչիցիս խնդր։
Cabaleur, գաղտնեալ, ած. ներգործ. ֆէտարթեար։
Cabaliste, գաղտնիպ, ած. միջամուխ գաղտնի աւանդութեան Հրէից. եհոռոփերին բնավայելին վարդ։
Cabalistique, գաղտնիպին, ած. պատշաճական յաւանդութիւնն Հրէից. եհոռոփերին բնավայելին պայր։
Cabane, գաղան, ած. խուղ. խրճիթ. 2. վանդակ ծառից. գաղիւտ. էրկիր. 2. գաղ գաֆեր։
Cabaret, գաղատ, ած. կապեզանոց. պանդոկի. 2. ապտակ. 3. սեղան (առնիկ). ըմպան. 2. ինքեան. 3. էշտէն օրհաս։
Cabaretier, ière, գաղատէրճի, էր, ած. եւ ած. պանդոկապետ. ըմպանչի։
Cabas, գաղա, ած. կողով. արմտ. պէնի. պէճեր։
Cabasset, գաղասէր, ած. ապակատրա. փերիրպէն էլուհ։
Cabestan, գաղէսդան, ած. անուրդ. պօձուրդ։
Cabinet, գաղինէ, ած. գահլիճ. ներքին սենեակ. խուց. 2. տաճար չքնաղ եւ չնաշխարհիկ իրաց. ճանապարհ. 3. հովանոց. տաճար. 4. արկղ. գարան. 5. գահլիճ. պաշտօնեայք. խորհուրդ պաշտօնէից սէրասքիեան. խորհրդական. էլ օգտ. 3. նախիր չէյլէր օգտը. 3. ըմբոռ. 4. չէմբճէկի տանգըճի. պօլտ. 5. փերվէրին խոտ փլանը։
Homme de —, այր ատատաճատէր. օգտասէր պէրէն էլուհ։
Câble, գաղլը, ած. պատրան. հալտի։
Câbler, գաղլէ, ն. պատրան գործել. հալտի խոփտէ։
Caboche, գաղօչ, էն. գլուխ. պոչ։
Cabotage, գաղօգտէ, ած. նաւարկութեան առ ափերբ. ներքին գետը ընդ ընդ։
Caboter, գաղօգտէ, ն. նաւել արկել առ ափամբ. ներքին գետը ընդ ընդ։
Cabotier, գաղօգտիէ, ած. նաւակ. գոյքէ։
Cabrer, գաղրէ, ն. զայրացացուցանել. գետնքրտէ։
Se —, յ. կանգնել երիւարի. լուծ գալիտէ։
Cabri, գաղրի, ած. ամիկ. օձլուկ. փէլինին երէկ խաղատասա։
Cabriole, գաղրիօլ, էն. վազք. ոստումն. ընդրոյել։
Cabrioler, գաղրիօլէ, ն. ոստնուլ. ընդրտէ։
Cabriolet, գաղրիօլէ, ած. կառք երկանիւ. էն ինքեանբ էլ խոյնդեր ատտա։
Cabrioleur, գաղրիօլէօր, ած. որ ոստնու. վազվազող. ընդրոյուն։
Cabus, գաղու, ած. Chou —, ատտուցիկ կաղամբ. էրի պօլըը լուծանոյ։

դակել. դիյաւ երկաթեաւ. տեսիլ ֆանտիմ իւրէ օյմէք։

Burlesque, պուռլէսք, ած. ծաղրալից. ծաղրու. ծաղրատու. ռու. խոհակ. կիսատատիպ. մոռուլէսիք։

Burlesquement, պուռլէսքմէ, ի. ընդ խաղ. կատակաւ. լուծիպլ. խոհակի պէս խօսիլ իւրէ։

Bursal, ale, պուռսալ, ած. (օրէնքը) հարկաց, բաժից. ալսան, վերլի (ֆանտասա)։

Busard, պուզար, ար. հալակալ բազէ. պէս նէվ ըսիբը։

Buse, պուզ, ար ոսկր վասն կանգուան ունելոյ զանկա հանդերձի կառանց. ֆէնէրտէն կիօզիկնէ պէրէ խոխմա իւլէն էնսիւ։

Buse, պուզ, իթ. մօրական ցին. 2. ապուշ. տխմար. 3. խողովակ. ջրմուղ. պէր ապլայիչ. 2. պէօն. ահմակ. 3. օլսօք։

Busquer, պուսքէ, ն. դնել ոսկր ի լանջս հանդերձի առ ի կանգուան ունելոյ. ֆէնէրտէն կիօզիկնէ պէրէ խոխմա իւլէն էնսիւ ֆօնսէ։

Buste, պուսթ, ար. կիսաքանդակ. 2. կիսանմանեալ պատկեր, իրան. խոհանէն խորը պօչանճա ուանկի 3. ուրբ ինկնիմ ինչ. պէրկնէն իօզէրթէ նէօֆը։

But, պիւթ, ար. նպատակ. վախճան. նէյան. ջրաւ։

— à —, ի. զոյգ հասարակ. ֆոնֆոնֆ։

De — en blanc, յախուռն. առանց ամենեւին ակն ածելոյ. ամսդրզուխեամբ. սալըսթիը. հիճայ խնդիրէրէ. իօզնաթօ։

Bute, պիւթ, իթ. դուբ կորելոյ զամբակ երիւարայ. նալչանար պըլէնտը. սիմիրոշ։

Buter, պիւթէ, ն. հարկանել, հասանել ի նպատակն. դիպիցուցանել. 2. յօժարել. թեւակոխել. նկրանել. նէյանա վարմսթ։ 3. եւլի ինիրէրէք կալըմսթ։

—, ն. յեցուցանել. մոյիա եդեալ. հասատասել. փայրաճ. պէսիկ իւօմսթ։

Se —, ն. պինդ ունել. յարել. հասատասել ի մոխ. 3. հակառակիլ. փասա խնդիպ. ֆիւրիկն իւօմսթ։ 2. պէրիպէրինէ ղշտաիչնէ օլմսթ։

Butin, պիւթէն, ար. աւար. 2. շահ. խոլմա. 2. փասր։

Butiner, պիւթինէ, ն. աւարել. խոլմա խնդիպ։

Butor, պիւթօռ, ար. ծաղկալից ագագիլ. պէչէրլի մարիպ։

—, orde, ար. եւ իթ. չինական եւ ֆրանգրամիա ագ. խօրթագ վէ ահմակ պէլի։

Butte, պիւթ, իթ. հողակոյտ. բլուր. խօրթագ եըզընը. ինկէ։

Être en —, նշանակ լինել. փասկնիլ. իրէրֆինաբ օլմսթ։

Buttée, պիւթէ, իթ. անկիւնաագար. խարիսխ ի գլուխս կամրջաց. էնօզբէրնէն էտի գէզէնտուէ ինկիլ խոլը։

Butyreux, euse, պիւթիւռէօ, էօզ, ած. կոգաղէին. ինէրի խուլը։

Buvable, պիւվուլը, ած. ըմպելի. իչիլէր։

Buvant, ante, պիւվան, անթ, ած. արբեցող. իչէճի։

Buvetier, պիւվէթիէ, ար. աշխարհաւանդիկ. գէչխանէճի։

Buvette, պիւվէթ, իթ. կոպէզանոց. աշխարհաւանդ. 2. արբշռուխիւն. գէչխանէ. 2. պէրէկէ։

Buveur, պիւվօռ, ար. որ ըմպէ. 2. գինեմոլ. արբշիռ. իչէն. 3. պէրէկ։

Buvoter, պիւվօթէ, ն. ըմպել առ առիւս. առիւս եւ բաղում անգամ. ֆոյրէ ֆոյրէ վէ օբէ օբէ իչմէ։

Bysse, պիս, իար. քէտանի։

Byssus, պիսիսոս, հեզ. պէր նէվ պարիչ ֆոռօշ, պէրչա

Bûcher, պ՝ը-ըէ, ար. փայտակոյտ. խարոյկ. Հրատ. 2. չտեմարան փայտի. փայտանոց. (ապտ՛) խոփս իւլի օջաղ իշլեմէք. 3. օջաղնապտ։

Bûcheron, պ՝ը-ըշ-ոյ, ար. փայտահար. օջաղ խարըճը։

Buchette, պ՝ը-ըէթ, իթ. կրկուտ. կտոր փայտի. ինձի օջաղ ֆորլաը։

Bucolique, պ՝ը-ֆօլիք, ած. անդեղդակական. ըէր նաբ-րա-իէ գոյիր։

Budget, պ՝ը-ժէ, ար. դիր, Հաշիւ. ելից եւ մտից. ելեւմտաք. պետութիւն ի պետնալ իլինաը, հնոտը. խարճ ալ իշլար։

Buffet, պ՝ը-ֆէ, ար. դարան սպասուց սեղանոյ. 2. սեղան սկաւառակաց. 3. կողս սկաւառակաց. սահքա ինէրճէ տօլաը. 3. էլեխա ֆօչաճաք չտօտ. 3. էլեխա ինաբըչը։

Buffle, պ՝ը-ֆլը, ար. գոմէշ. 2. մորթի գոմէշոյ. 3. անմիտ, դպրատ. մանգա. 2. մանգա փէրէի. 3. ահմաք. հայվան։

Buffletin, պ՝ը-ֆլը-էթ-էն, ար. մատաղ գոմէշ. մանգա խալ բաստառ։

Buglose, պ՝ը-լօզ, իթ. գաղտրիկուր. եզնալեզու. լեհան խաս-ոտիվը. սահի ոտիվլէ։

Buire, պ՝ը-ի, իթ. շիշ. արտւակ. ըլէկեէթ։

Buis, պ՝ը-ի, ար. տուսախոտ. ըլիվըր։

Buisson, պ՝ը-ի-օ-ի, ար. մացառ. խոիւ. ըլաը ըէրթը։

Bulbe, պ՝ը-լը, իթ. կոճղէզ. սոխ ծաղկանց. ըէնիկ-օջաղնը։

Bulbeux, euse, պ՝ը-լպ-ը, ը-ը, ած. որ կոճղէզ ինի. օջաղնըը. ոտիվ-ը օջաղնըը (ֆէհան)։

Bulithe, պ՝ը-լիթ, ար. եզնաքար. խարաղ։

Bulaire, պ՝ը-լէ-ր, ար. կոնդակագիրք. Ըկ՛ փոխալորըն նամէ-էրէնին ճեմ-ասը։

Bulle, պ՝ը-լ, իթ. պղպջակ. 2. կոնդակ. հրովարտակ քահանայապետի. 3. հրովարտակ արքունի. (ասո, ըէկի) փապ-ճըըը. 3. ինկ փոխալըն նամէթ. 3. ֆէրման։

Bulletin, պ՝ը-լէթ-էն, ար. մուրհակ. պիտակ. տոմսակ. հովախնամէ. պէկէթ. ինձիէրէ։

Bupreste, պ՝ը-ը-ը-ոբ, իթ. եզնակէզ. պըր նէվ ծօփ-ուինէչ։

Buraliste, պ՝ը-ը-լիսթ, ար. եւ իթ. քաժ սպահան. ֆահիլ-ըսը։

Bure, պ՝ը-ը, իթ. ասուէ խոշոր. ոտիս։

Bureau, պ՝ը-ը-օ, ար. գրասեղան. սեղան հաշուի. 2. դիւան. գրատեղեակ. պաշտօնատուն. 3. դպիրք. սպասարաք դիւանաց. խալըխանէ. էէլէնխիլէ խալըխանէ. էէլէնխիլէ. 2. պիլան. խալիճ. խալըխանէ. 3. էրպա՛ռի խալիճ. պիլան մանուպտրալըը։

Bureaucratie, պ՝ը-ը-ը-ոբ-ասի, իթ. դիւանակալութիւն. իշխանութիւն, բռնութիւն ապատարատացն դիւանաց. խալիճ էրպաղնըն հէ-իճ-ոմլը, նէ-ֆ-ը-ը։

Burette, պ՝ը-ը-էթ, իթ. սրուակ. փոքրիկ ապակի. շիշ (ախճաղ, քացախաղ). 2. ժամնոց. * քաժկաման. (խոպ, ոէրէ) ըէկեէթ։ 3. ըէնիճ-ըիա ըէյէճ։

Burgrave, պ՝ը-ը-ը-ավ, ար. քաղաքակալ կոմս (Գերմանացոց). (ՆեմիէրճիաԹա) ըէհէր ղրօֆը։

Burgraviat, պ՝ը-ը-ը-ավ-իա, ար. քաղաքակալ կոմսութիւն. ըէհէր ղրօֆլը-ը։

Burin, պ՝ը-ը-ի, ար. քանդակագործի. պիճիր խալիճ. պ-ը-ը։

Buriner, պ՝ը-ը-ին-էն, ն. քան-

—, ը. ֆիխանալ. փոթորմոք. խռնչմունք:
Brunissage, պռնչոք, ար. ողորկելն. փայլիւն. ճլա վիրմ. ճլա:
Brunisseur, պռնչող, ար. յղկիչ. փայլեցուցիչ. ճլացը:
Brunissoir, պռնչոց, ար. ողորկիչ գործի. ծռոքիալ:
Brusc, պռուք, ար. մուրտ փշալից. ոչխ նիվ ազան:
Brusque, պռուսք, ած. պաժան. խիստ. 2. անակնկալ. յանկարծական. սկրի. խօրխոտ. 3. գաֆիլ:
Brusquement, պռուսքմն, ի. շինականապղնա. խստիւ. 2. շտապաւ. յանկարծակի. խօրխոտելոք իւր. 3. սկիւր իւր. գաֆիլն:
Brusquer, պռուսքել, ն. խստիւ գնալ. 2. գիմագրաւել. 3. առնել շտապաւ, վաղվաղիւով. սկրի ձիւնել. 2. ոչընդդեմ. 3. սկիւր իւր խափանել:
— une ville, յարձակիլ շտապաւ ի վերայ քաղաքի. գաֆիլն է՝ ընդոքն իւր շհգր է՝ ընկերին հիճմ ձիւնէ:
Brusquerie, պռուսքոք, ի. տմարդաւիթիւն. դաժանաւիթիւն. տմարդի բանք. խօրխոտելոք. խօզան ոխօղ:
Brut, ute, պռուտ, ած. անողորկ. անարդ. անգործ. անաշակ. 2. տմարդի. շինականի. 3. անբան. 4. բռվանդակ, խառն (կշիռ, չափ). խօնարմարձ. իւրանձիւնիչ. խամ. 3. խօրխոտ. խօզան. 3. նուիրեալ. 4. պարտաք նըտիրելմարձ (ապրանք). խարճը նըտիրելմարձ (փող):
Brutal, ale, պռուտալ, ած. անասնական. գազանական. հոյվանի:
Brutal, պռուտալ, ար. այր վայրենաւիթիւն. հոյվան. խօրխոտ:
Brutalement, պռուտալմն, ի. հմի, ի. խրտիւ գանասաւն. տմարդաւիթիւն. հոյվանիս խօրխոտելոք:
Brutaliser, պռուտալիզել, ն. խստիւ գնալ ընդ առնք. սկրի իլնիլ:
Brutalité, պռուտալիտէ, իզ. անասնաւիթիւն. շինականաւիթիւն. 2. անասնականի գանիւթիւն. հոյվանութէ. խօրխոտելոք. 2. հոյվանի նիվ:
Brutalités, իզ. յտ. ֆիշնասնական, տմարդի բանք. խօզան սիրէզ:
Brute, պռուտ, իզ. անասուն. հոյվան:
Bruyant, ante, պռուիյան, անդ, ած. գղրդոսկան. ֆինգսական. 2. անհանգիստ. տմբռնխալար. փոխըտրելը. շտռնալը. շըփըրմըռելը. 3. ֆռնչիղ խոփնի. բռհամի պօղոճաս:
Bruyere, պռուիյեր, իզ. հաւատմրգի. 2. անասուս. հաւատմրգեայց. ֆիաւուտ. 3. երկիր աւազուտ. պիտի-բլիճ օխս. 3. պիտի-բլիճ օխսօրմանը. ընլը ընդիզ. 3. ֆռնալ իզ:
Bryone, տ. Couleuvrée.
Buanderie, պիանդըրի, իզ. լուացարան. շտռնըրիանք:
Buandier, ière, պիանդիէ, իր, ար. եւ իզ. ֆիաւիչ. լուացարար. շտռնըրող:
Bube, պիպ, իզ. խաղաւարտ. փոպորճըզ:
Bubon, պիպոն, ար. խաղաւարտ. խըյորճըզ:
Buccin, պիքսէն, ար. ազգ ինչ խնդեւմարմիի. պիր ոչ, փոպոփլոռ պիօճիք:
Bucentaure, պիսանդօռ, ար. նաւ ինչ վիճնուացեայ. պիր նիվ վիքնիքի փոյըղը:
Bucéphale, պիքեֆալ, ար. ցլագլուխ, գլուարակագլուխ երիւար. (Խոփնոփերին) պռոլը պոլլը, շիհամիքիլի ոնը:
Bûche, պիշ, իզ. կոճղ. 2. անասիա. փիլիփ. 3. ոհմակ:

Brout, պրու, ար. բողբոջ. ֆիլիկ։

Brouter, պրուտէ, ն. ճարակել. օխլանմամբ։

Broutilles, պրուտիյ, իգ. չ. ոստեր. 2. մնոտիք. խնձի դուլապ. 2. այլ օյուն չիյ։

Broyement, ր. Broiement.

Broyer, պրուայէ, ն. մանրել. փշրել. լեռուլ. ոճֆուլմամբ. նշել։

Broyeur, պրուայէօր, ար. լեսիչ. բեկիչ. ծեծիչ. նշեն. (գինեվաճառ) գեօյչեճիկ։

Broyon, պրուայօն, ար. լեսիչ գործի թմանաքի դրօշմոցաց. խոպեանի գործիքներ եղեմի նշեմիկ ալեր։

Bru, պրու, նոմ. կին արդուդ. կելին. օղալ նշիլ։

Brugnon, պրունիօն, ար. լերկ դեղձ. ինչոյնպես չերֆիլ։

Bruine, պրուին, իգ. ցուրտ, ցօղագին անձրեւ. գեղ. խնձ օյոճ խոշոր։

Bruiné, ée, պրուինէ, ած. ցօղաշաղ, ցրտաբեկ (ցորեան). ինձի խոշոր ըրան ցորեան (պատմագր.)։

Bruiner, պրուինէ, անդ. տեղալ ցուրտ եւ ցօղագին անձրեւով. գեղ խնձ օյոճ խոշոր կելլէ։

Bruire, պրուիր, ն. շշշել. գղգղալ. ղաղնալ կերկէ։

Bruissement, պրուիսման, ար. շշիւն. գռնչիւն. գեղ խշրտոց. ղաղնիւն։

Bruit, պրուի, ար. ձայն. շշիւն. ազազակ. աղմուկ. գղգղիւն. 2. համբաւ. 3. կռիւ. խռովութիւն. պող. ղաղնիւն. 3. լուր. խոպեր. 3. նիշ։

Brûlé, պրուլէ, ար. խանձրոտինչ. այրեցած. խոնըզ։

Cerveau —, այր մըզկին ցոյժ. պուզը գեղնըծ ինչ է։

Brûlement, պրուլըմէ, ար. կիզումն. խոխմ։

Brûler, պրուլէ, ն. այրել. կիզուլ. 2. լուցանել. 3. ազանձնել. փխրել. խոխմ. 2. ծխ խոխոճ. 3. (գոհվի) գեղնըրմէ։

— du vin, հանել ցգբի ի գինուց. լորուած եղեամբ բոթը ընգեղրմէ։

—, ն. հրոյ ճարակ լինել. 2. վառել (կանթեղի). 3. խաղրել. 4. վառեալ բորբոքել ցանկութեամբ. խանճի. 2. (գանգիլ) խանճոճ. 3. (եղինի) խանճոճ. 4. ղալնի ուրիշներու օլմոճ. խոռնուլմէ։

Brûleur, պրուլէօր, ար. հրձիգ. գեղնոպճը։

Brûlot, պրուլօ, ար. հրձիգ նաւ. 2. այր խռովարար. հարբոճոս. անիել պրոճան կեմ. 2. ֆեռոս պրոճան ինչ է։

Brûlure, պրուլիւր, իգ. այրեցած. 2. այրուածք. խանճուլ եղբ. 3. խոռնուլ։

Brumaire, պրումէր, ար. նոմ ամսեր. երկրորդ ամիս ըննկերհռչատարեալ տարւոյ Գաղղիացւոց. Փրիմէրլէրէն երկ ձիւռնեռբումէրն ըսէլէրի ասէին։

Brumal, ale, պրումալ, ած. ձմերնական. ձըլոս պնոռոս։

Brume, պրում, իգ. մառախուղ. ծոռ։

Brumeux, euse, պրումէօ, էօզ, ած. միգախառն. գեղ մնդլը։

Brun, une, պրոյ, ն, ած. ծուխ. գորշ. արդն. խոխոր։ Sur la brune, ընդ երեկոյս. գեղ ոռոլըրնդա. ծորան լըզե պռոսը էրեն։

Brunelle, պրունել, իգ. տունկ ինչ. պչը նեվ ֆիպան։

Brunet, ette, պրունէ, էդ, ած. եւ իգ. ծխագոյն կամ սակաւիկ մի ծուխ մանուկ, աղջիկ. խոխրձի ըզձոռ, եըզ։

Brunettes, պրունէդ, իգ. յ. երգք սիրոյ. ուշ լորեցնելըրն։

Brunir, պրունիր, ն. ծխացուցանել. 2. ողորկել. փայլեցուցանել. խոխրելմէ։ գեղրմէ. 2. ձիլ ուրմէ. գեղրմէ։

գործել. ասոպանի իւրեանց: 2. (անօգնական) տխուրիկ վիրակապ:

Broderie, պրոտերի, էգ. ասղնագործուհի. նկարակերտուհի. նկարակերտ յօրինուած. 2. պատմուճանիք (բանից). ասոպանի. փորիկ իւրի. 2. տխուրիկ. ընդունիք:

Brodeur, euse, պրոտեր, ուհ, ար. եւ էգ. ասղնագործ. նկարակերտ. ասոպանիչ:

Broie, պրուա, էգ. գործի ծեծելոյ գկաուսա. կաճի. փշրանք տեղի:

Broiement, պրուամանի, ար. մանրելն. լեսուելն. ասֆոլմա. եղջ:

Bronchade, պրոշատ, էգ. գայթուածք. սայթաքուածք. տխրութիւն:

Broncher, պրոշել, ն. գթել. գայթել. սայթաքել. ընկոտնել. ընկոտնումն. խանըլմա:

Bronze, պրոշէզ, ար. պղինձ անագախառն. ասոր նոսրօտ ընդունիչ ըլլալը:

Cœur de —, սիրտ պղնձի, քարեղէն. ընաչ խիւրեր:

Bronzer, պրոշէզել, ն. ներկանել, օծանել ի պղինձ արուբի կամ պղնձոյ. փիրինճ խոնօտ պոտըր ընելի վիրմել:

Broquart, պրոգար, ար. նաղաատակ, եղջերու առաջուր. պէր եըլլըծ ընվլան, ձեյէ:

Broquette, պրոգետ, էգ. բեւեռ փայրիկ. փոչի տալ եղեր. չիչ եղեր:

Brosse, պրոս, էգ. խոզաշտակ. աւել հանդերձից. 2. վրձին. գրիչ նկարչաց. փոքի. ֆըրչ. 3. նոճիի ֆըրչոը:

Brosser, պրոսել, ն. մաքրել խոզանակաւ. փոքիչելմել:

Brossier, պրոսիէ, ար. խոզանակագործ. փոքիճի. ֆըրչոճը:

Brou, պրու, ար. գալար կեղեւ (ընկուզի). (ճիվիչէն) եիչէլ գոպրուա:

Brouée, պրուէ, էգ. մէգ. մառախուղ. ցօղ. փոսա. ոչրփինիի:

Brouette, պրուետ, էգ: սայլակ. եւ սրսպոսը:

Brouetter, պրուետել, ն. սծել սայլակաւ. եւ սրսպոսըլա ընալըմա:

Brouettier, պրուետիէ, ար. որ սանի սայլակաւ հողս, քարինս. սրսպոս ըլա ընօգրա, ընալ ընալըչան:

Brouhaha, պրուհա, ար. ամբոխ ազաղակի. փոխըրը. հիւնիւոմի:

Brouillamini, պրույլամինի, ար. շփոթումիւն. փորըլըփլըփ:

Brouillard, պրույլար, ար. մէգ. շամանդաղ. փոման: **Papier —**, ծծիչ քարտէս. խոյըլըր փոպլըր:

Brouille, ո. **Brouillerie.**

Brouillement, պրույլըման, ար. խառնակուիւն. շփոթումիւն. փորըլըփլըփ. ալիւոնի խոտ:

Brouiller, պրույլել, ն. շփոթել: 2. գժտումիւն ար հանել. 3. խառնել. պղտորել. փորմփորըլ խմել. 2. պօղսալ. պօրմոք. 3. փորըլիըրմոք. պօղմոք. պոլանըփ խմել:

Brouillerie, պրույլիըի, էգ. գժտումիւն. պօղսալ. պոլոփլոփ:

Brouillon, պրույլօն, ար. տետր հաշուի սեզանաւորաց. 2. ծրագիր. 3. խառնակուռ. ասրրոճ փիճիչրի. 2. փոսխվոխ. 3. փորըլիըրըճը:

Brouir, պրուիր, ն. արեւակէզ առնել. ցամաքցուցանել. կիանէլ վորմոք. փոսրոսիմոք:

Brouissure, պրուիսիւր, էգ. ցրտահարումիւն մնկաց. փիփանլարը ասոսփ վորմա:

Broussailles, պրուսայլ, էգ. յտ. մացառք. փիփանլիչ. ըալը ըարփը:

Se —, ȝ. կրկնել. կոտրտալ. 2. ընդհարկանել. խորտակել. պե-ռե-լմե-. Ելբելմե. 3. լմելըմե. ելբըըմե:

Briseur, պ-ռիչե-ռ, ա. — d'images, պատկերատմուրս. խորտակիչ պատկերաց. ֆե-ռի'րի ն-ռ-վիր:

Brisoir, պ-ռիչը-ա-ռ, ա. կատիչ գործի. ծածկե կանեփայ, յատրի. ֆիռնիվիր, ա-ռմռն ըօփմ-ըը:

Brisure, պ-ռիչե-ռ, ելբ. խորտակումն. 2. ծալած. կրկնումն. ելբըըմ. 2. (րնչե ելե) ա-ըըըը ֆ-փռռնմ. պե-ռե-լմե:

Broc, պ-ռ, ա. կուժ, ասեման գինու. ըարտ ֆռ-վռռը. 2. ռ. Broche.

De bric et de —, ռը պ-ռիչ ե ռը պ-ռօ, ն. ասատ եւ ան-ատ. այսպէս եւ այնպէս. ա-ամենայն օրինակաւ. ը-ռնռռն պ-ռնռռն. ը-ռօյը պե-ռօյը:

Brocanter, պ-ռօ-ռիռնե, ը. վռխառնակիլ. փոյիլ, ըրտմ-ռ ելմե-ռ:

Brocanteur, պ-ռօ-ռիռնե-ռ, ա. վռխառնակիչ. ըրտմ-ռռճը:

Brocard, պ-ռօ-ռ, ա. բառիք կանծելիք. կատականք. ռիմիմ ռօ-ռմ ռեօը. ը-ռհե:

Brocarder, պ-ռօ-ռ-ռե, ն. կանծեցուցանել. ինձիմե:

Brocardeur, պ-ռօ-ռ-ռե-ռ, ա. այպանօղ. ը-ռհե-ռնիճ:

Brocart, պ-ռօ-ռ, ա. գիպակ. փիպո. ռնօֆռ:

Brocatelle, պ-ռօ-ռ-ռել, ելբ. իմելմելուագին գիպակ. 2. ապր ինչ գոյնագոյն կճոյ. փերպ ըռ-ռելիե. պ-ռյռաչը ռնօֆռ. 2. րնռնիռ-ռիչ մերմեր:

Broche, պ-ռօչ. ելբ. չամ-փռռբ. 2. ատեղն հիւանդոյ ըչանկապատնա. 3. նռւրբ պռռւռզան. 4. սեպաձեւ խիցք ատկառի. ֆեպռպ ընչե. 2. ըբ-ռպ ընչե. 3. (ֆիրռչ պ-ռչ-ռյռյռճռֆ) ըըպ-ռ-ֆ. 4. ընչե ֆ-ռռնե՝ ֆըըը ռռ-ռռը:

Brochee, պ-ռօչե, ելբ. չամ-փռռբ մի մեռ. պիբ ընչ պօըռ-ելմ:

Brocher, պ-ռօչե, ն. նկա-բառկերտ անկանոն. ատկե-հռռնե գործել. 2. կապմել մ-ղմ-ատկապ. 3. հարեռանցի կատարել. նռ-ֆըըը պօֆռռ-ռռճ. ե-ռօրմե. 2. ֆիռռպը ռռ-ֆիֆ, ֆե-ռղըռ ըըռ պ-ռղ-ռռճ. 3. ռ-ռիռ-ռն ֆեօյռ-ռ ռ-ռֆըռ պիռիրմե:

Brochet, պ-ռօչե, ա. գայլաձուկն. ռռ-ռնռ պ-ռըըղը:

Brocheton, պ-ռօչըռօչ, ա. պայլ ձկնիկ. ֆե-ըռ-ռ ռռ-ռ-ռնռ պ-ռըըղը:

Brocheter, պ-ռօչըռե, ն. ի չամփռռբ հարկանել. ընչե ռ-ռֆըռմե:

Brochette, պ-ռօչեռ, ելբ. փոքրիկ չամփռռբ. ատաք. 2. մանր մանր ապատաք (ըերպի, երիկամանց արմ-ռռ). ֆե-ռըռ ընչե. ֆեպռպ ընչե. 2. (պռնռ ֆռ-ռռ ձիչերիռնին, պերպչերինին) պօղռռնմըը ֆ-ռրըռըրը:

Brocheur, պ-ռօչե-ռ, ա. ատաղնանկ. 2. մ-ղմ-ատկապ կապմատար. ճե-ըըհ. ը-ռհ. 3. ֆիռռպը ռռ-ֆիֆ պ-ռղ-ռռճ:

Brochure, պ-ռօչե-ռ, ելբ. տետր. մ-ռրմ. 2. կապմելը մ-ղմ-ատկապ. 3. մ-ղմ-ատկապ կապմ. ճիչ-ռիչ ֆիռռպճըե. ճե-ղ. 2. ֆ-ռղըռ ընչ ֆիռռպ պ-ռղ-ռմ. 3. ֆ-ռղըռ-ըը ճիըռ:

Brocoli, պ-ռօերչ, ա. ատանձան կապամր. ֆ-ռռ ռռհռնռ:

Brodequin, պ-ռօրչիեչ, ա. կօշիկ կատարեալ. ֆե-ռեռփ-ռճըռռ ընչեռե:

Brodequins, ա. յ. կէս կօշիկ ռպիռկապատաց, կա-նանց. 2. կոճեղք ոտքի. ե-ռըմ ընչեռե. 2. պիբ նռվ պօռնռնճը պ-ռըը եղչեռնի:

Broder, պ-ռօռ, ն. նկա-բառկերտ յօրինել. 2. ըռռ-

աս. հատանելոյ խմիք. 2. նեղոց. գարան. եւ ինքնիշխան լուսնի. 3. ինչ ինքն ֆըրթա։

Briguer, պ-ինյե, ն. հնարքիւք հետամուտ լինել. ատենի խնդրել. եւ ինքնիշխան լուսնի. նախանձ օլմաք։

Brillant, ante, պ-ինյան, անդ, ած. փայլուն. շողաւոր. շքեղ. փառաւոր. ճկուն։

Brillant, պ-ինյան, ած. փայլուն. շողուն. 2. շողակն. ազատամիտ անկիւնաւոր. փորլաթլըք. 3. պըրլանդի։

Brillanter, պ-ինյանդե, ն. անկիւնաւորել, պատպաջուն գործել (գարդամանդա). (եմասա) պըրլանդի ընդունիլ վերջե։

Briller, պ-ինյե, ն. շողալ. փողփողել. փայլիլ. փորլամաք։

Brimbale, պ-ինգալ, ած. լծակ. պըրըք։

Brimbaler, պ-ինգալե, ն. տատանիլ, շարժիլ (զգանգակս). (լծով) ապալամաք։

Brimborion, պ-ինգորիօն, ած. գոյգն իրք. այլն օյնն կեց։

Brin, պ-ին, ած. ամ. յօղուն. 2. բուն (ծառոց, տընկոց). 3. շիղ. ճիւղ. ոստ. ն. գոյգն մի. տակաւին կին. ապտ. 2. ալաճ, ֆիգան պէրճին. 3. կօփ. ինկ. 4. պէր ալ. պէր փորլա։

— d'estoc, բիր երկաթապատ ծայրիւք. ինչ ապտ պէտիլ ապտ։

— à —, ած. մի զմիոյ կնի. ամով. ապտ ապտա. պըրայլա։

Brinde, պ-ինտ, ինչ. բաժակ կենդանութեան. ըմպելն գգինի յարեւ ուրուք. ալիշնա ինչ։

Boire des brindes, ըմպել գգինի յարեւ ուրուք. ալիշնա ինչ։

Brion, պ-իոն, ած. մատուռ ծառոց. ալաճ խօռանա։

Brique, պ-ինգ, ինչ. ճրթծուն աղիւս. աղիւս. խոռլա. փերչին։

Briquet, պ-ինգե, ած. հրավառելի. հրահան. լուցմաք։

Briqueter, պ-ինգըթե, ն. աղիւսանման ծեփիլ, նկարել. խոռլա փռալ նօթըլմաք։

Briqueterie, պ-ինգըթրի, ինչ. տեղի աղիւսարկի. ճրթծոց. 2. աղիւսարկուճին. խոռլա խէրի, ֆուրնաձա. 2. խոռլաճըլըք։

Briquetier, պ-ինգըթիե, ած. աղիւսագործ. խոռլաճը. փերչինճի։

Bris, պ-ի, ած. քակուելիք կնիք. 2. խորտակուելիք գրան (բանտի). փախուստ. 3. քակտոյք նաւու. փ-հի-րի- ֆըրմա. 2. (պընթանըն) ֆափռանա ֆըրըզ ֆալմա. 3. փռալնմըշ ինի փորլըրը։

Brisant, պ-իզան, ած. (յաւելու Brisants). վիմաւոր. յորձանաւոր. 2. այնք խորտակուելք յափուկա. փինիզաք ապրտոգե ֆայա. 2. ֆըրտինա ամպ ֆայա։

Brise, պ-իզ, ինչ. սղոխ. սիւք. խոփին րի-պինտ. պ'-պի ապտ։

Brise-cou, պ-իզ-ֆա, ած. ձիավարժ. ալ պըրըմըրտան։

Brisées, պ-ինյե, ինչ. յետ. ասոք զոր արկանեն որսորդք զճանապարհս. 2. հետք. օրինակ. ամբըլտրըն պէր ինչ ինպէրինե խայտըրը փորլտր. 2. ինչ. ինչնե։

Brisement, պ-ինզմաղ, ած. խորտակուածք (պէտաց). 2. քակուածք արտի. ատրճանք. ֆըրըզմա. (փորլտրըն) ընդլմաղ. 3. փինչին ինչ պտլ։

Briser, պ-ինյե, ն. խորտակել. ջախջախել. 2. կոշկոնել. վատատակարկի ապտնել. ֆըրմաք. 3. ինչտրմաք։

—, ն. խորտակել նաւու. բախել պէտաց. ինձի փորտրմաք. փորլը ընդըզմաք։

Brette, պ-եթ, ից. տա-ւակր. ֆշւշշ։

Bretté, պ-եթէ, **Brettelé**, պ-եթ-շլ-է, } ée, ած. քերեալ տաւամեաւոր գործեաւ. ֆերթելի, ից ֆերիւթ օշ ֆաշ։

Bretture, պ-եթ-ւ-ր, ից. քերեալ տեղի. քերած-ֆերիւթ։

Breuil, պ-ե-օյլ, ար. մայրի. թ-ամնձրախուռն անտառ. թաւուտք. օրման. օրմանշք։

Breuvage, պ-ե-օվ-ա-ժ, ար. ըմպելի. աւշարակ. իշխ. շերեմ. իշեմ։ իշեմ։

Brevet, պ-ե-վէ, ար. մատչհակ արքունի. հրովարտակ. պերաթ։

Bréviaire, պ-ե-վիէ-ր, ար. ժամապիրք. դիրք հաւաքածոյ կաց պաշտաման աղօթից. ֆեւիւշերին ասլսի ֆիշոշ։

Bribe, պ-իբ, ից. մեծ կտոր հացի. իշի ե-ֆե-ր ֆ-ա-ր-ա-ր։

Bribes, ից. յտ. նշխարք կերակրոց. հաւասկոտորք մատենագրութեանց. սրբեցի ընաս. ե-ֆե ֆեեվ-ի-ֆ-ե-ր ֆ-ա-ր-ա-ր։

Bric-à-brac, պ-իք-ա-պ-ա-ք, ար. փերեզակ. վերէշէի։

Brick, պ-իք, ար. երկկայտ նաւ. պրիք։

Bricole, պ-իք-օլ, ից. սամեմոք, փայ լանչոյց ձիոց. 2. այսբէն դարձ գնգակի. սրեր. ֆե-ա-ր։ 2. ֆօ-ա-ր ոչիր ե-ր ֆ-ա-ր-ա-ր։ 3. ֆ-ա-ր-ա-ր ֆ-ա-ր-ա-ր։ պ-ե-ա-ր։ 2. ֆ-ա-ր-ա-ր։

De —, ած. կողմնակի. ֆօլ-ա-ր ոչիր ե-ր ա-ր-ա-ր։ եւ ա-ր-ե-ա-ր։

Bricoles, ից. յտ. վարմ. թակարդ. տեղ. ֆա-ա-ր։

Bride, պ-իդ, ից. սանձ. վարպան. եբաւանակ. 2. ժապաւէն. լար. ծոպք. ոչիր. ֆեշիւ։ 2. ֆ-ա-ր, պ-ե-ա-ր. շ-ե-ր-ի-ր. ի-ա-ր-ի-ր։

Brides à veaux, մորսաօ-ա-ւ-թ-իւն. բարքանչք. պ-ե-ա-ր ֆե-ա-ր։

Aller à toute —, կամ à — abattue, ձիարշաւ լինել. ֆօլ-ա ֆիւլիւն իւիւեւ։

Brider, պ-իդ-է, ն. սանձա թ բերան դնել. 2. սանձել. սանձաւորել. 3. պնդել. ներել. իւ-ր ֆօ-ա-ր։ 2. ա-ա-ր ե-ր-ի-ր։ 3. (բ-ա-ր) ոչիր։

Bridoir, պ-իդ-ա-ա-ր, ար. կապ. ժապաւէն պոչ. շերիւն։

Bridon, պ-իդ-օվ, ար. պաւեցք. շղուշակ. ֆանիբշոս։

Brief, ած. Bref.

Brièvement, պ-իե-վ-ի-ֆ, ից. համառօտիւք. կարճառօտս. ֆբ-ա-ա-ֆ։

Brièveté, պ-իե-վ-էթ-է, իգ. կարճութիւն. ֆբ-ա-ա-ր-ի-ր։

Brifer, պ-իֆ-է, ն. մշակել. չտապակել. ի-ր-ի-ա պ-ա-ա-ր ե-ր-ի-ր։

Brifeur, պ-իֆ-ե-ա-ր, ար. որկորուտ. շերշօշ։

Brigade, պ-իկ-ա-ր, իգ. ա-ա-ր (4000—5000 զինուորք). 2. ոչխ, խումբ ասիկանաց հեծելոց եւ նաւասառաց. պրիկա-ր. 3. պէր պ-օ-ր-ի-ր ա-ր-ր ա-ա-ր, ի-ր-ի ի-ա-ֆ-ե-ի։

Brigadier, պ-իկ-ա-ի-ր, ար. ա-ա-ր-ի-ա-ի-ա-ր. 2. սասանապետ հեծելոց. 3. գասապետ ասիկանաց հեծելոց եւ նաւասառաց. պրիկա-ր պ-ա-ր. 2. ա-ր-ր օ պ-ա-ր-ր-ր. 3. ա-ր-ր ա-ա-ի-ր-ի-ր վ-ե ի-ե ի-ա-ֆ-ե-ր-ի-ր պ-օ-ր-ի-ր պ-ա-ր-ր-ր։

Brigand, պ-իկ-ի, ար. աւազակ. հաւղակահար. 2. հարսաահարող. իօլ ֆ-ի-ր-ի։ հ-ա-ր-ի. 2. պ-ա-ր-ի-ա-ր։

Brigandage, պ-իկ-ի-ա-ժ, ար. հաւղակահարութիւն. 2. հարսաահարութիւն. ի-ր-ա-ր-ի-ր-ի-ա-ր։ 2. պ-ա-ր. պէր ի-ր ա-ր։

Brigander, պ-իկ-ի-ա-ր, ն. աւազակել. աւազակութիւնս առնել. ի-ր-ի-ա-ր-ի-ր ե-ր-ի-ր։

Brigantin, պ-իկ-ի-ա-ի, ար. նաւ. հինից. ֆ-ա-ր-ա-ի ի-ֆ-ի-ր։

Brigue, պ-իկ, իգ. հնարք

աֆ. ժաւռատ. աստաննաֆաժախ. պիլչ էաֆօտ պիլչէրէ պէօփկոտ։

Bredi-breda, պ-ըրդ-պ-ը-ֆա, ած. շտապատ. վաղվաղելով. աճելէ էլէ։

Bredouille, պ-ը-ռ-ու-յլ, էթ. կրկին վահանակը ի տապալած՝ որ ցուցանէն զԹիւս խաղալոց առելոց մի զմիով կնիք. խաղըլ-ա-ա արա արա ալըլան օյունըրէն սայըրըլը կ-ուներ-էն էթէ ֆռալ։

Bredouillement, պ-ը-ռ-ու-յլ-էմ՛ն, սբ. Թաչելն.* լիռատաք. պիլչ ֆալըմ. ֆէ-էլ-էմ՛։

Bredouiller, պ-ը-ռ-ու-յլէ, ը. Թաչել. Թոթովել. խառն եւ արագ խօսել. * լիռատալ. ֆէ-էլ-էմ՛։ պիլչ ա-ը-մ՛։

Bredouilleur, պ-ը-ռ-ու-յլէօռ, սբ. Թոթովախօս. Թաչող. ֆէ-էլ-էյ-էն։

Bref, պ-էֆ, սբ. Թուղթ, հրովարտակ ՔահանայապետԱ. 2. համառօտ տօնացոյց. ըմ՛ ֆ-ա-ն ֆէրմանը. 3. ռ-ա-էն-ա-ռ ֆէլէ-ն ն-ա-ֆէլ-ի։

Bref, brève, պ-էֆ, պ-է-վ, ած. կարճ. համառօտ. սակաւ. ֆըռա-ա. ռ-ա-էն-ա-ռ. ուղ։ **En —**, համառօտիւք. ֆըռա-ա-ճ։

Il en sait les longues et les brèves, տ-ն-ն-ա-էն իսկ քաջ եւ ճարտար է ի դմին. ծ-ո-ն ա-ռ-ի-ա-ը ուբր. ծ-ո-ա էֆ-ի էյ պիլէր։

Bref, պ-էֆ, ած. կարճառօտիւք ատացից. գլուխ բանից. պիր ֆ-ի-ա էլ-ը. ն-ի-ն-ի-ն ֆէլ-ա՛։ **Parler —**, խօսել էրագ էրագ. լ-ա-ա-ի լ-ա-ա-ի ֆ-ա-յլ-ա-մ՛։

Brehaigne, պ-ը-ե-ն-ի-ը, ած. ամուլ. ֆըռ-ը։

Brelan, պ-ը-լ-ա՛, սբ. ագռ ինչ խաղալ. քարտիսից. 2. խաղարան. քարտիսից. պիր ա-յ ֆ-ի-ա-ը օյունա-ա. 2. օյունի ֆ-ի-ա-ը օյունյա-ճ-ի ն-ը։

Brelander, պ-ը-լ-ա-ն-ի, ը. խաղալ հանապազ զխաղ քարտիսից. վ-ի-ը, ա-պ-ա օյուն ֆ-ի-ա-ը օյնա-ճ-ի։

Brelandier, պ-ը-լ-ա-ն-ի-ը, սբ. որ յանճախ ի խաղալ-ան քարտիսից. խաղաչէր. ֆ-ա-ն-ա-ա-ա-ը. օյունչա-ա-ը։

Breloque, պ-ը-լ-օ-ք, էթ. խաղալիկը. չքնաղ իրք. ֆ-ի-ն պ-ի-ն չէ-յ։

Brême, պ-ե-մ՛, էթ. կապոյտ ձուկն. խայծ պալըզը։

Breneux, euse, պ-ը-ն-ը-ո, ած. աղտեղեալ աղբով. ն-ե-ֆ-ա-ն-ի-լ-ի։

Brésil, պ-ե-զ-իլ, սբ. չիկափայտ. փայտ ինչ կարմիր ի ներկանել. պ-ա-մ՛։

Brésiller, պ-ե-զ-իլ-ի-լ-ի, ն. յօշել. մանր խորտակել. ֆ-ո-ր-ը ֆ-ո-ր-ը ն-ո-ւ-մ՛։ ֆ-ը-ր-մ՛։

Bretailler, պ-ո-ֆ-ա-յլ-ի-լ-ի, ը. յամաճապդին մրցել սուսերաւ. յամաճախել ի մրցու-Թիւնս զինուց. պէր պ-ո-ը-ն-ա-յ ռ-ն-ի-ա-ճ ա-յ-ն-ա-ճ ֆ-ա-ն-ա-ֆ ֆ-ը-լ-ը-ճ ն-ի-ն-ի-ա-ճ։

Bretailleur, պ-ո-ֆ-ա-յլ-ի-ա-ո-ռ, սբ. որ յամաճապդինս մրցի զինուք. սուսերամարտ. ռ-ի-ը-ֆ-ը-ճ. պէր պ-ո-ը-ն-ա-յ ֆ-ը-լ-ը-ճ ը-ն-ի-ն։

Bretauder, պ-ը-ֆ-օ-ֆ, ն. ի բաց Հատանել զականջս երիվարի. 2. կարել առանց Հաւասարութեան. 3. կարի ինն կոտել զՀերս. աչըն ֆ-ա-ը-ը-ը-ն-ի-ն-ի-ն. 2. ֆ-ա-ֆ-ա-ը-ը-ն-ի-ն-ի-ն. 3. պէրինէն ա-ը-ը-ը ֆ-ի-ն ֆ-ը-ա-ա ֆ-ի-ն-ի-ն։

Bretelle, պ-ը-ֆ-ը-լ, էթ. փոկ բեռնակաց, Հրացանից. 2. փոկ վան գլվարտա ի վեր ունելոյ. Հանմա-լ, ռ-ի-ֆ-ի-ն ֆ-ա-յ-լ-ը-ճ. 2. ռ-ի-ր-ա-ռ-ի-ն։ **En avoir jusqu'aux bretelles**, Թաւալեալ Թաւալեալ լինել (ի չարիս). լինել պարանոցամեղ. (ի-ը-նահան էլ-ի-ն) պօ-ը-ը-ն-ա-ֆ-ա-ֆ պ-ո-ռ-ը-լ օլմ-ի։

Brasiller, պ-ում, ն. խորովել. եփել սակաւիկ մի ի վերայ խարուկի. ըստ-ում եմ։

—, ն. հասանել լուսոյ փայլել (ցուրց ծովու). (տե՛ս նե՛ւ ում) ելեւէմտական։

Brassage, պ-ած, ած. վարձք դրամահատութեան. ախտ-իկ հոգեբ։

Brassard, պ-ար, ած. պահպանակք բազկի. բ-ակ։

Brasse, պ-, էի. գիրկ. գրկալափ. ֆ-ած։

Brassée, պ-ած, էի. գիրկ մի. ափ ֆ-ածի։

Brasser, պ-ած, ն. ծփել. հարկանել. 2. նիհարել. մեն-քեռնպել. լալեծոտ. վ-ած։ 2. ֆեռար ֆ-ած։

— de la bière, հանդերձել, եփել գաբեջուր. ար-ում, բիվ ֆ-ած։

Brasserie, պ-ած-ած, էի. գործատուն գաբեջրոյ. բիվ-ֆ-ած։

Brasseur, euse, պ-ած-ած, ած. եւ էի. եփիչ, վաճառական գաբեջրոյ. բիվ-ած։

Brassiage, պ-ած, ած. գրկալափ. գրկալափութիւն. ֆ-ած։ ֆ-ած։

Brassières, պ-ած, էի. յ. բանկոնակ. ղ-ած։

Brassin, պ-ած, ած. կամ-ում, կապտա գաբեջրոյ. բիվ ի-ած։ ափ ում-ում ֆ-ած։

Bravache, պ-ած, ած. մեծամած. պարծուկ. ոխեր ֆ-ած։

Bravade, պ-ար, էի. ում-ում. խրոխտութիւն. ղ-ած։ ծ-ած. ծ-ած ֆ-ած։

Brave, պ-ած, ած. քաջ. 2. ազնուական. մարդասէր. 3. զարդարուած. էնիւ. ֆ-ած։ 2. ֆ-ած։ 3. ֆ-ած։ ի-ած։

Faire le —, քաջ կերպանանել. խրոխտալ. էնիւ-ած։

Bravement, պ-ած, ած. արուեստաւոր. քաջ-ած։ 2. բարւոք. ճարտարու-թեամբ. ձ-ած. էնի ի-ած։ 3. էնի. ում-ած։

Braver, պ-ած, ն. ճոխ-նալ. խրոխտալ. 2. արհա-մարհել. առ ոչինչ դրել. ղ-ած։ 2. ծ-ած ի-ած։

Braverie, պ-ած, էի. պերճութիւն, փառասիրու-թիւն ի հանդերձս. ում-նոյ. ի-ած։

Bravo, պ-ած, ած. քաջ. ազնիւ. կեցցէ՛ս. աֆերիմ։

—, ած. կայծիւն. գոփիւն. ճամուեցիւն. աֆերին ծ-ում. ֆ-ած։

Bravoure, պ-ած, էի. արուեստիւն. քաջութիւն. նահատակութիւն. էնիւ-ած։

Brayer, պ-էյ, ն. ծե-փել (գնաւ) կապանիւ-ով. ֆ-ած։

—, ած. կապ երանոյ. ա-ղէկապ. ֆ-ած պ-ած։

Brayette, պ-էյ, էի. ճեղքուած յառաջակողման վարտեաց. ֆ-ած։

Bréant, պ-, ած. ի-ած։ յուն ինչ. ափ ոչ ի-ած։

Brebis, պ-, էի. մաքի. պատուական. ոչխար. խաշն. ֆ-ած։

Brèche, պ-, էի. խրոտ-ում. որմածերպ. 2. ձիաս. վիճար. փչուր փչեալի. ի-ած։ 3. ը-ած։ 3. ը-ած։

Battre en —, կռծել, հար-կանել զպարիսպն գնդակով. հ-ած ի-ած։

Faire une — à un couteau, սղոցածեւ գործել զսայր դա-նակի. ղ-ած ում-ած ի-ած։

Brèche, պ-, էի. ազդ ինչ կծոյ. ափ ոչ ի-ած։

Brèche-dent, պ-, ած.

Branche-ursine, ս. Acanthe.

Branchu, ue, պռնճեղէն, ած. ատատեղիա. յատզմատա. պուլլը պռպտղը։

Brande, պռանդ, էգ. ճախուճ. մացատաք. 2. ճախաւատաք. խոպան. ապրանքէք. ընը. 3. ընկերը, խոպան ելէք։

Brandebourg, պռանդէբուռ, էգ. բրանդենբուրգեան ատաւատակ. ռազմական զօրախումբ։

—, ած. բրանդենբուրգեան օզ. ձիատաքանայ, ասկերճել օզ Հարաւանդից. զինեպանը էքէր էլէր։

Brandevin, պռանդէվին, ած. ցքի գինեայ. ընդոգ ըռնըը։

Brandillement, պռանդիլմէն, ած. ատատանաւմն. ռանըռա. ռանըռմունք։

Brandiller, պռանդիլէ, ն. ատատանել. ատրուգերել. ռանըռմունք. օչնռմունք։

Se —, ն. ատատանիլ, Հօճիլ յօգս նատելոյ ի վերայ չուանի. (ռանըռմունքս) ռանըռմունք։

Brandilloire, պռանդիլուար, էգ. յակուրջ. ռանըռմունք։

Brandir, պռանդիր, ն. շարժուցանել. Հօճիլ. 2. բռնել. պինդել. ռանըռմունք. օչնռմունք. 3. ընդռմունք։

Brandon, պռանդէն, ած. ջահ ի յատրեէ. 2. բաց. հրդեհ. 3. յատրէ պատատակաւ ի ծայր գաւազանի. ատմնդան մաշալ. 2. ախտ. 3. ընդռմունք ռանըռա ռատըռիլ ռատան։

Branle, պռանլ, ած. երկրաւմն. Հօճաւմն. 2. կառավարութիւն ժահրնէք ի նաւս. ռատըռմա. ռանըռա. 3. ախտ. ախտաւոր ռատա պիօչէք։

Donner le —, շարժել. դրդել ի գործ. ընկերակցիլ. պայրիլ վերջել։

Etre en —, շարժիլ, մասնաւորել ի գործ. ձեռն ի գործ արկանել. երկմտանմամբ. ընկերակցիլ։

Branlement, պռանլմէն, ած. ատատանութիւն. երկար. ռանըռա։

Branler, պռանլէ, ն. Հօճել. ատատանել. ծօսծափել. ռանըռել. ոչնչել։

—, ն. ատատանել. երկրել. շարժել. ռանըռել. ընկերակցիլ։

Braque, պռաք, ած. բատակ տրատական. պարզ։

Braquemart, պռաքմար, ած. վտաղակաւտր. խոնճէք։

Braquement, պռաքմէն, ած. կշռաւճիռն. ուղղաւճիռն. նիշան. (ընծա—) պէր ներքաճա պօշրռանմա։

Braquer, պռաքէ, ն. կընռել ի նպատակն. ուղղել. պօշրռանմամբ. պճռնպէրմէք։

Bras, պռա, ած. բազուկ. ոճգը. 2. բազուկ. պօրռճիռն. 3. Հրատակատ յատա. 4. ատաչք, բազուկ գետոյ. 5. բռնն. ձեռքիս. ճօր. 6. ընռ. ճռպրէն. 7. ընկերակից. 8. ոյժ. ճռնդռ։

À —, ած. զօրաւճիռամբ բազկի. բազկաւ. ճօր ռանը։

À — raccourci, ած. ամենայն զօրաւճիռամբ. պէրնէռ ճռնդռ. պէրնէռ ճռնդռ վերնէրէ։

Bras dessus, bras dessous, ած. ճեռ ի ճեռ. ճօր ճօրռ վերմէռ։

Faire les grands —, ձեռնարկ, կատարել կերպատրանել. էրէկտար, ներճռռել ընռանմամբ։

À bras-le-corps, ի վերայ բազկի. գիրկս ոյնիռալ. ճօր ընռվերնէրնէք. ճռռճռճէյռճռ։

Moulin à —, ձեռնաղաց. ընկ պէրնէրճնէ։

Braser, պռաչէ, ն. կցել, զօգել (զերկաթի). (պճղը) ճռյնռմունք, ընռանմունք։

Brasier, պռաչէ, ած. կայծառիկ. խարոյկ. 2. կրակառատ կայծառիկաց. ոչինչ. ճօր. 3. ռանդռլ։

ճարմանդագործ. կօճլոցը. փի-յոքճի:

Boutonnière, պո-տօնիէռ, էֆ. օղ. խևէ:

Bouts-rimés, պու-ռիմե, ար. յ. յանգք նմանանմայնք. ֆո-ֆիյեւէ լու-ղմիլար:

Bouture, պու-տիւռ, էֆ. ազուրի. տուրբար:

Bouverie, պու-վըռի, էֆ. եզնանոց. գոմք եզանց. ըղբր ախբը:

Bouvet, պու-վէ, ար. ակօսանիւ քերիչ. ակր ներչ բէնոք:

Bouvier, ère, պու-վիէ, ռ, ար. եւ էֆ. անդէորդ. 2. անդէորդ աստղաստան. ըղբր լծպանը. 2. ավմ:

Bouvillon, պու-վիյէօղ, ար. ընջուղ. զուարակ. ներառն:

Bovine, պօվին, ած. արջասական. ըզբէրի:

Boyau, պուա-յօ, ար. աղիք. ընդերք. պողբուա:

Descente de boyaux, ֆաւիճրն աղեաց. փէպոէւէի:

Boyaudier, պուա-յօփիէ, ար. աղէգործ. փէրիչի:

Bracelet, պրա-սէվէ, ար. ապարանջան. պիւէզվէ:

Brachet, պրա-շէ, ար. հետապոյզ պատառկան. իշ արայբը ղուղար:

Brachial, ale, պրա-կիա-լ, ած. բազկի. կօլ-հ-ինէա-լվէ:

Brachygraphie, պրա-կի-ֆի, էֆ. կարճագրութիւն. ֆառէր ռուբբըվէ:

Braconner, պրա-կօնէ, ն. որսալ գազանագողի ի սահմանս օտարաց. ախէրին ներ-ֆէրուբնու իչվէ ավ ավէտֆէ:

Braconnier, պրա-կօնիէ, ար. որսորդ գազանագողի ի սահմանս այլոց. ավէռբուբվէ:

Bractéate, պրա-կթէա, խաղար գահեկան. ֆռայ ուէէ:

Brahmane, պրա-ման, ար. Բրամանի. քուրմ Հընդկաց. Հինուկոնականութեան վերակնիք:

Brai, պրէ, ար. կուպր. ֆոխրան:

Braie, պրէ, էֆ. խանձարուրք. 2. վարտիք. 3. գործի ինչ մանագործաց. ֆռանփռֆ. 2. փիչվէ. 3. ակր ձեվ ծօճռա- ալէհի:

Braillard, arde, պրա-յա-վ, ռա-փ, ար. եւ էֆ. շատախօս բարձրաձայն. շաղակրատուն. չռնչռն. չռմռհռճը:

Brailler, պրա-յէ, ն. շաղակրատել մեծաձայն. 2. անճահս գոչել. կարկաչել. պողբրա-բռ-ֆ ներվէղէվէ ֆռհ-ճէ. 2. բռպըհ-ռբը պողբրռճֆ:

Brailleur, euse, պրա-յէօռ, էօչ, ար. եւ էֆ. որ մեծաձայն շաղակրատէ. պողբրռբռֆ ներվէղէվէ ֆռֆն. չռնչռն:

Braire, պրէռ, ն. խանչել. *զռալ. անբրռճֆ:

Braise, պրէչ, էֆ. հրատ. խարոյկ. 2. շիջեալ խարոյկ, ածուխ հայտարարաց. փէօվ ալհէչ. 2. պէօնհռչ փէօվ, փէօհռչ:

Bramer, պրա-մէ, ն. գոչել եղջերուի. ներվէ պողբրճֆ:

Bran, պրա-ն, ար. կղկղանք. նէճ-ռէֆ:

— **de son**, մեծ ֆեփ ալէր. փէ+ իւէ ռ-ն փէփէյէ:

Brancard, պրա-նփռ, ար. պատգարակ. 2. սամիք, քղիք կառաց. ընէճներէ. 2. ար-ռպ- փինիչվէ:

Branchage, պրա-նչռժ, ար. ատոք. ալճ պռլըբը:

Branche, պրա-նչ, էֆ. ոտն. 2. զարմ. շառաւիղ առհմի. 3. առասպ. բաժին. 4. ատղին եղջերուի. պռլ. 2. ալըռիչռֆ այբը պիր օճռֆ, նէռլ. 3. (լռյ) փօլռ. ընէվչէ. 4. ներվէ պռ-յ-նռ-պռ- պռլը. շռխ:

Brancher, պրա-նչէ, ռ. կախել զծառոյ. ալպռյռն ատռճֆ:

—, ն. նստել, հանգչիլ ի վերայ ատոյ. պռլռ փօնռճֆ:

2. ծախել. ապառել. պալ ընչից. 2. պիղծ:

Boutade, պ-պ, ած. ուխն. ապգուածի. յօժարութիւն. երկաթ առաջ. երէց:

Boutant, պ-պ, ած. **Pilier —**, կամարակալ սիւն. փեղջ պատի, պէրէի:

Boutargue, պ-պ-ղ, ած. ձկան կիլի. պալըի խա-ճաշ:

Boute-en-train, պ-պ-ի-պ-ի, ած. (յթ. —). դասա-գլուխ ծաւչնիկ. փոքրիկ ինչ ծաւչուն որ գրգռէ յերգ գալ ծաւչուն. 2. առաջնորդ յու-յախուռծիւնս. առյրը գա-չարը կօղնէյ պավէն կոփն փէ-չէ-ի գա-չ. 2. ճի-մոլի-չ-պ եւ պալը:

Boute-feu, պ-պ-ֆէօ, ած. (յթ. **Des —feux**). հրձիգ գաւ-առան գնգլնկեցաց. 2. հրձիգ. 3. խառափիկ. ըսէ գա-նպաչը. 2. ունէլ պրոֆան. գա-նպաճ-ճը. 3. ֆիլինէ-իար. վէ-լվէ-լճի:

Boute-hors, պ-պ-օ-, ած. խաղ ինչ. *մանծուն ծախեմ, պէր նէվ օյա-ն:

Ils jouent au —, մխիթանց պաչխատանն գարան գործնն. պէրի պէրինին առյրը չէ-լէյ պ-ֆ-րլար:

Bouteille, պ-պէյլ, ած. չիլ. 2. պղպջակ. չէչ. 3. —— գ-պ-րճըղը:

Être dans la —, խարհրդա-կից, իրագէտ լինել. ըղբօղ օլմ-ֆ:

Bouteilles, ած. յթ. ճեմիլ նաւու. կ-ի ճ-լա-ը:

Bouter, պ-պ, ն. արկանել. դնել. պրաֆմ-ֆ. գօմ-ֆ:

Bouterolle, պ-պ-օլ, ած. զարդ ծայրի պատնէից արոյ. ֆը-ն փ-պլէյէ:

Boute-tout-cuir, պ-պ-պ-ֆ-է-, ած. (յթ. —). վաճառիչ. ճ-ուրի:

Boutillier, պ-պ-ի-լ-է, ած. մատառակ, առակառապետ

արքունի. հի-ն-է-ար գ-պ-ճ-է-ր:

Boutique, պ-պ-ի, ած. խանութ. 2. արուեստա-նոց. 3. վաճառք. փ-ր-է-ն. 2. է-ար-ճ-ն. 3. մ-ճ-ճ:

Boutiquier, պ-պ-ի-է, ած. խանութի տէր. վիրծակ. կրպակառար. փ-ր-է-ն-ճը:

Boutis, պ-պ-ի, ած. առ-ղի ըրտալ կնճիթաւ վարագոյր. պօնօղ պ-բնօյլ կէ-լէ-ն-ճի կ-ը:

Boutoir, պ-պ-օ-, ած. դաւ հատանելոյ գամբակս ե-րիւարաց. 2. կնճիթ վարագի. ի-մ-ի-ր-ղ. (ա-ն-ի-ղ-ճ). ունը ի-ր-ն-ղ-ը է-ր-ճ-ի-է պըլ-ֆ. 2. կ-ղ-ն պ-ն-ղ-ը պ-բնօ:

Bouton, պ-պ-ի, ած. ճա-րատմանդ. *կոճակ. 2. կոճան. բողբոջ. 3. պտուկ արճ-ոյ. 4. պտուկ ստեանց. 5. պալար. խաղաւարտ. փօփլա. փ-յ-ի. 2. ղօղինչ. 3. պոզ կ-օչ-ի-, ն-ա-ր-ճ-ղ-ա. 4. ե-ճ-է պ-ղը. 5. ան չ-պ-ն-ը. ֆ-ա-ղ-ճ-ֆ:

— **de feu**, խարան. պ-ղ-մ-ֆ:

Serrer le — à qn. կարի խնձի ի ներդ արիւնալ տապնապել. տախտակալ տապնապել. ֆէ-ի ղօֆ ըսէ-յա ա-ֆ-մ-ֆ. պ-յ-ի ղօր ե-ի-ճ-ի:

Boutonner, պ-պ-ն-է, ն. ապխել, պնդել ճարատմանդիւք. *կոճկել. է-է-լ-ճ-ի. ֆ-փ-լ-մ-ֆ:

Un homme toujours boutonné, այր ծաւծկատիար եւ խոր-բախտհուրդ. ֆի-բ-ի պ-ֆ-լայն, ի-ղ-է պ-պ-ֆ:

—, ն. պտկել. տալ կոճոնա. ղօղինչ վ-ր-ճ-ի:

Boutonnerie, պ-պ-ն-ի-է, ած. արուեստանոց ճարմանդից. 2. ճարմանդք. 3. ճար-մանդագործուճիւն. ֆ-փ-լ-ն-է. 2. ֆ-փ-լ մ-ի-ճ-ը. 3. ֆ-փ-լ-ճ-ը-ը-ի:

Boutonnier, պ-պ-ն-է, ած.

Moine —, խուճապք. ճիւաղ. փերի. ֆէն։
Vin —, ապգ. ինչ սպիտակ գինւոյ նորոյ. պէր ոյ նեխի պեչալ. ըրթալ։
Bourse, պուռս, էթ. քսակ. 3. մախաղ. պարկ. 3. ակցմբանաց. ժողովուղղ վաճառականաց. 4. քսակ. հիմնգհարեւր դահեկան Ցաճկաց. 5. ուռճիկ, նպաստ վասն կարօտ աշակերտի. փերի. 2. լանիա. Ելթպա. 3. պալէբկամերտըն կընճա ներէի. 4. պէր փերի աչեի. 5. պարեւոգոյժ փերէր լայէրդի պալանմալ բարա. պէտ րի հոալ։
Boursier, պուռսիէ, ար. քսակագործ. քսակավաճառ. 2. ուռճկաւոր աշակերտ ի դպրոցի. փերիէ. 3. պարեւոգոյժ պուռսի հոալը օլան լայէրդ։
Boursiller, պուռսիյիէ, ն. հանգամակել. գնել խարքանչիւր զիւր մուան. հերֆանի փօմա։
Bourson, պուռսոյ, ար. փորրիկ գրասանակ. փանիկլճի ֆեղի։
Boursouflage, պուռսուֆլաժ, էթ. համարտակելն. մեծամտութիւն. պրէչխանութիւն։
Boursouffer, պուռսուֆլէ, ն. այտուցանել. լէլէրնէ։
Gros boursouflé, յոյր եւ առնքացեալ. փէ լէլմա։
Style boursouflé, խրոխտական, փքացեալ ոճ. խոֆրալը խոխլալ։
Boursouflure, պուռսուֆլիւռ, էթ. այտուցմն. 2. խրոխտութիւն. լէլը 2. խօրօլանա։
Bouse, պուզ, էթ. քսակոր եզանց. խէզի։
Bousillage, պուզիյիժ, ար. չաղախ յարգախառն. 2. գործ յոռի. առնալը (խաֆա) լամալա. 2. խոխրան փօչխ խոխլմել նէ։
Bousiller, պուզիյէ, ն. շինել որմ յարգախառն չաղախով. առնալը լամալ պէլալ խափանէ։
—, ն. վարկաբառակի ինձ գործել. խոխրան փօչխ խափանէ։
Boussole, պուսոլ, էթ. կարգին ծովու. կողմնացոյց. 2. առաջնորդ. փոսուլա. 2. էբլաղալ։
Bout, պու, ար. ծայր. ծագ. 2. մասն. պատառ. 3. վախճան. կատարած. 4. յառաջակողմն նաւին. 5. պակունք (առեանց). առճ. 3. փոլա. 3. օձն. նկհայնէ. 4. կրնկին կօն բոթաքը. 5. կմ ձէ պալը։
À tout — de champs, յամենայն վայրկենի. հէր ըսէյնէ։
Être au — de son rôle կամ de son latin, ամի ի բերան լինել. հատանել բանի ի բերանոյ. պապանձել. ապառել հնարից. ճէվապը փալմաճ. էրթէյնէյնի պէլմէտ. լաբէտ ըսէսէնէտ։
Pousser à —, ի յեւոյն ապաղասել, ի նեղ արկանել. գայէի ազէքլա ազճաճ։
Au — de compte, գամենայն քայլ կշռեալ. յետ ամենայնի. նկհայնի խալ էնլամ։
— à —, ի. ծայր ի ծայր. կից առ միմեանս. ագէզլ ագէզլա. էտն էտա։
— de lettre, թռուղի կարճառօտ. հոխրաագ պէր գէտ ըսաղ։
De — en —, ի. ծայր ի ծայր. առճառ առճ. պալտան պալտա։
Le haut —, յառաջագահէք. ճճէլէյնն էտի ներէ։
Rire du — des dents, ծիծաղել ակամայ. զրուէ ի՝սէճէ։
Savoir qc. sur le — du doigt, ճարտար գիտել. գիտել ինչ ի բերան. փէ նէյ վի նասնդճճա պէլճէ։ աղէզտան պէլճէ։
Venir à —, յանգ հանել. յայղղել. ի գլուխ տանել։

Bourg, պ՝ո՝ր՝ֆ, ար. ա-ւան. ֆ՝ո՝ռ՝ա՝պ՝ո՝ս։

Bourgade, պ՝ո՝ր՝ֆ՝ա՝տ, էֆ. փոքրիկ քաղաքակիւղ. քաղաքիկ. ֆ՝ո՝ռ՝ա՝պ՝ո՝ճ՝ըֆ։

Bourgeois, geoise, պ՝ո՝ր՝ֆ՝ո՝ա, ֆ՝ո՝ա՝զ, ար. եւ էֆ. քաղաքացի. 2. քաղաքացիք. 3. կրպակաւոր. խանութի տէր. 4. ռամիկ. հինական. շէհէյլի. 2. շէհէյլէնէր. 3. ա՝ո՝ֆ՝ո՝. 4. պ՝յ՝ո՝զ՝ը ա՝փ՝ո՝. փէօյլէ՝։ — , ած. քաղաքացւոյ. 2. լոկ. պարզ. ռամկական. շէհէյլէնէրե պ՝յ՝էր. շէհէյլէ. 2. պ՝յ՝ո՝զ՝ը. փի՝ղճ։

Bourgeoisement, պ՝ո՝ր՝ֆ՝ո՝ա՝զ՝ը՛մ՝ի, ած. որպէս քաղաքացի. շէհէյլէ կերպ։

Bourgeoisie, պ՝ո՝ր՝ֆ՝ո՝ա՝զ՝ի, էֆ. իրաւունք քաղաքացւոյ. լինելն քաղաքացի. 2. քաղաքացիք. շէհէյլէնէ՛։ 2. շէհէյլէնէր։

Bourgeon, պ՝ո՝ր՝ֆ՝օ՛ն, ար. բողբոջ. 2. պալար. 3. մատակ բարեռնակ որթոյ. ֆիլիղ. 2. էպան. 3. ա՝ռ՝ա պ՝ո՝լը, շախը։

Bourgeonner, պ՝ո՝ր՝ֆ՝օ՛ն՛ի, ն. բողբոջել. պոկել. 2. ի վեր երեւիլ ատրճի. եռալ խաղաւարսի. ֆիլիղլէնմէ՛. 2. փէլտը վէրմէ՛. էպան ընձ՝ո՝ր՛մ՝ի։

Bourgmestre, պ՝ո՝ր՝ֆ՝ո՝ա՝պ՝ո՝ը, ար. քաղաքապետ (գերմանացւոց) (ընտրեալ ռոճկաւորաց) շէհէր փէհէոը։

Bourlet, տ՛. Bourrelet.

Bourrache, տ՛. Buglose.

Bourrade, պ՝ո՝ր՝ա՝տ, էֆ. խածատունք շան ի նապաստակն. 2. հարուած բնիւ հրացանի. փէօփէյին ռոճքանը ընդբ՛մ՝ա՝ը. 2. ռի՝ֆէ՛ փիպ՛էյէյլ վ՝ո՝ր՝պ՝ա՝լ։

Bourrasque, պ՝ո՝ր՝ա՝ֆ՛, էֆ. մրրիկ. հողմայոյզք. 2. յոյզք, եռանդն (յաւման). յանկարծական աստիճանութիւն. ֆոյ. պօրա 2. խըլմ. շէփփէն։

Bourre, պ՝ո՝ռ՝, էֆ. մազ. ատեւ. 2. խոշոր մետաքս, բուրդ. 3. խծուծ հրացանից. 4. աւելորդ, մնասուն բանք. փըլ. 2. փ՝ա՝պ՝ա էֆ՝ո՝ն. փ՝ա՝պ՝ա էֆֆ՛ե՛. 3. խ՝ա՝յ՛ռ՝ո՝ճ՛ ռ՝ո՝փ՝ա՝ը. 4. լ՝ա՝ը՛մ՝ը՛ը, պօշ պէօշլէր։

Lit de —, մազալից անկողին. էշի փըլ պօլ՝ա՝ փէօշէ՛։

Bourreau, պ՝ո՝ռ՝ա՛, ար. դահիճ. 2. անագորոյն. գիշերապահ. 3. շ՝ա՝ը՛մ՝. ա՛ընգ՝ի՛ը՛ը։

Bourrée, պ՝ո՝ռ՝ե՛, էֆ. խուրձն. 2. ապտ ինչ պատրաստ. փէ՛ֆէ՛ռ. փէ՛ռ՛ի՛ք. 2. պէր ա՛օյ ը՛ֆ՝ո՝։

Bourrelement, պ՝ո՝ռ՝ը՛ը՛մ՝ի, ար. տանջանք. չարչարանք. ֆըչխանջ. էշէ՛ֆ՝ո՝ճ՛ք։

Bourreler, պ՝ո՝ռ՝ը՛ե՛, ն. տանջել. չարչարել. ֆըչխանջ, էշէ՛ֆ՝ո՝ճ՛ք վէրպէ՛։

Bourrelerie, պ՝ո՝ռ՝ը՛ը՛ռ՝ի՛, էֆ. համեստապատճառութիւն. 2. վհատանք. չարչարանք. ար՝ը՛մ՝ը՛ը. 2. ֆըչխանջ. ար՝ը՛մ՝ը՛ը։

Bourrelet, պ՝ո՝ռ՝ը՛ը՛, ար. մանեկամէջ բարձ. 2. այտուցմունք. օրհոսը փէլէ՛ֆ ֆ՝ո՝վ՝ը՛ֆ ֆ՝ո՝ֆ՝ը՛ը. 2. ընչ։

Bourrelier, պ՝ո՝ռ՝ը՛ը՛ե՛, ար. համեստապատճառ. ար՝ը՛մ՝ճ։

Bourrelle, պ՝ո՝ռ՝ե՛լ, էֆ. կին դահճի. ճէ՛լ՛ա՛փ ֆ՝ո՝ը՛ը։

Bourrer, պ՝ո՝ռ՝ե՛, ն. դնել, արկանել զխծուծն ի հրացանն. 2. խածանել շան զնապաստակն. 3. խծկել. 4. ծեծել. խուռել. տապնապել. խ՝ա՝յ՛ռ՝ո՝ճ՛ ռ՝ո՝փ՝ա՝ը ֆ՝օ՛մ՝ֆ՝. 2. փէօֆէ՛ ռ՝ո՝վ՛ա՛ը ը՛ընդ՛մ՝ֆ՝. 3. ընդֆ՝ա՝ պ՝ա՝ա՝ էֆ՝ո՝փ՛ը՛մ՝ֆ՝. 4. (ռի՛ֆէ՛ փիպ՛էյէյլ) վ՝ո՝ր՛մ՝ֆ՝. ֆ՝ը՛ը՛փ՝ա՝լ՝ա՛մ՝ֆ՝։

Bourrique, պ՝ո՝ռ՝իֆ՛, էֆ. մատակ էշ. 2. յոռի գրաւոր. փէլէ ֆէլէ՛ֆ՝. 3. ֆ՛ի՛ն՝ա՝ պ՝ո՝ր՛իէ՛ր։

Bourriquet, պ՝ո՝ռ՝իֆ՛ե՛, ար. յաւանակ. ա՛ըֆ՝ա՝։

Bourru, ue, պ՝ո՝ռ՝ի՛, ած. վէս. ներզասիրտ. ռի՛ռ՛իլ։

Boulingrin, պու-լէ՛ի-քէ՛, ար. փոքրիկ մարգ ի պարտիզի. պուկնեփ փի-նի-ւ նիմիանգար։

Boulingue, պու-լէ՛ի, ետ. առագաստ փոքրիկ ի ծագս կայմից. պուպո-ֆէ՛նիօ էնէլէ՛նէ։

Boulon, պու-լօ՛ն, ար. բեւեռ ինչ. ասմխօր էփ-էրէ՛ի։

Bouque, պու-փ, էփ. կիրճ. պօղա. ենէ՛ի։

Bouquer, պու-փէ՛, ն. համբուրել (ասիպերաչ). 2. զիջանել. խօփէ՛փ. 2. էնդէ՛փ. 2. բոպի օլմափ։

Bouquet, պու-փէ՛, ար. փաւնչ ծաղկանց. խառնէն. տրցակ. ընդհանրապաւած. 2. հրգ, ընծայ յաւուր ծնընդոց աւրուք. 3. անուշահոտու-թիւն գինւոյ. (ենէ՛փ) պէ-ռէ՛ի. ֆու-ֆու՛. պէ-ռի՛ք. 2. ալէրինէն ռէվէ՛-պու- կի՛-նէ-նէ-պէ հէպէյէ օղա-նան փաւէպէ. 3. ղարագ բահէ՛ա-ղը։

Bouquetier, պու-փըթիէ՛, ար. անօթ ծաղկանց. ենէ՛ի փապղ։

Bouquetière, պու-փըթիէ՛-, էփ. ծաղկավաճառ կին. ենէ՛ի-էփ-ֆի փու-րը։

Bouquetin, պու-փըթէ՛ի, ար. այծքաղ. փոյու էկէ՛ի-փ։

Bouquin, պու-փէ՛ի, ար. քաղ, նոխազ ծերացեալ. 2. արու նապաստակ. 3. յոռի, հին մատեան. էնէ՛ինէյ-ար էր-էկ՛. 2. էր-էկ-փ ֆուվէ՛ան. 3. էղէ՛ էարամ-ազ էու-փ էէ՛ֆ-ազ։

Bouquiner, պու-փինէ՛, ն. ելանել նապաստակի ի մատաղին. 2. խնդրել, ընտրել գիրս հինս եւ յոռիս. ֆուվէ՛ան ընփինէ՛լ-էնէ-փ. 2. էու-փ վէ՛ փինու էէ՛ֆ-ազ ար-մափ, օփու-մափ։

Bouquiniste, պու-փինիս-թ, ար. որ վաճառէ մատեանս հինս եւ յոռիս. էու-փ վէ՛ փինու էէ՛ֆ-ազ ասֆան։

Bouracan, պու-րա-փա՛ի, ար. խոշոր կերպաս այծենի. փու-պու ու-փ։

Bourade, պ. Bourrade.

Bourasque, պ. Bourrasque.

Bourbe, պու-ռպ, էփ. մօր. սիկ. տիղմ. (ասս ասլընգա օլան) լամ-ր. պուլընէ՛փ։

Bourbeux, euse, պու-ռպէ՛, էօզ, ած. տղմուտ. ակախառն. լամ-ռլու-։

Bourbier, պու-ռպիէ՛, ար. ճահիճք. տղմուտ վայր. պուռփ։

Bourbillon, պու-ռպիյէ՛օ՛ի, ար. ֆարախալից կոյտ. ֆանձր ֆարախ. փօյու- էրէ՛ն։

Bourdaine, պու-ռտէ՛ն, էփ. ֆուխ լաստենի. պէր ու-յ փըղըլ ագա՛ի։

Bourdalou, պու-ռտալու-, ար. երկայնաձեւ միզանոց. պէր ու-յ էու-րօզ։

Bourdaloue, պու-ռտալու-, էփ. ժապաւէն խուրձից եւրոպացւոց. լափփու փօրփէլաւը, ընէրփէ։

Bourde, պու-ռտ, էփ. սուտ. սոսխաւուֆիւն. խալն. էուլանճըլըփ։

Bourder, պու-ռտէ՛, ն. ասել. սուտ խօսիլ. էուլան ակօյնէ՛փ։

Bourdeur, euse, պու-ռտէօ՛ր, էօզ, ար. եւ էփ. սոսխօս. էուլանճը։

Bourdon, պու-ռտօ՛ի, ար. բոռ. 2. բամբ. սոռուար ձայն յեկեռաժիշտս. 3. մեծ, աւազ զանգակ. 4. ցուպ ուխտաւորաց. էէպան ար-ըը-ը. 2. մու-ռիփիփ փապ ակ. 3. պէ-յէ-ա լան. 4. հաճէ փէյնէյէ։

Bourdonnement, պու-ռտոնը-մա՛ի, ար. բզզուիւն. 2. չղաւնչ. հծծանք. 3. գանչիւն ականջաց. վըղըլըմա՛. 2. ֆըռըլը. 3. փու-լաէ էինէ՛էէ։

Bourdonner, պու-ռտոնէ՛, ն. բզզել. 2. չղնչել. վըղըլըմա՛ֆ. 2. ֆըռըլըմա՛ֆ։

—, ե. շաղփաղփել. մրմնջել. փըռըլը էինէ՛ֆ. մըռըլըմանմա՛ֆ։

Bourdonnet, պու-ռտոնէ՛, ար. պատրոյգ վիրաց. էու-ռ ֆիլիւ։

սառ. շղայ. եռանդուն. ֆոյնոտ. 2. ալիքէի:

Bouilli, պո-յէի, ած. միս պախ. սէօյի-լ. խօլլամա:

Bouillie, պո-յի, էֆ. խիւս տղայոց. 2. գանգուած քարտոխի. ըզնօ-ֆ լոֆաոտ. 3. ֆէ-ռ ըտ խոմոտրա:

Bouillir, պո-յէի-, ը. եռալ. ֆոյնոմաֆ:

Faire —, եփել. խաւրշել. ֆէլէրմէֆ. հաւլամաֆ:

Bouilloire, պո-յէ-ա-, էֆ. անօճ եռացուցանելոյ գջուրս. ջեռուցիչ. սա ֆոյնոտաֆաճաֆ ֆոպ, կէ-յէ-մ:

Bouillon, պո-յէօն, ած. պղպջակ. 2. արգանակ. 3. տատակուճիւն. եռանդն. 4. պղպջակ, ուռուցիկ կրկնուած հանդերձէից. 5. ծիրճուր ա-կի, այծամիճի. սա ֆոպօրցը-ը. ֆըւէֆըրը. 2. կի սոյո-. 3. ըֆոֆկի. 4. բո-պո ֆոպօրճը-ը. 5. ըըրը:

— d'eau, ակն յորդաբուղխ. ֆէրֆէն կի-մրահ ֆոյնոյան սա-:

Bouillonnant, ante, պո-յէօնոի, ոիր, ած. եռանդուն. եռացեալ. ֆոյնոտ:

Bouillonnement, պո-յէօնըմի, ած. եռանդն. եռալն. պղպջակելն. ֆոյնոմա:

Bouillonner, պո-յէօնէ, ը. եռալ զեռալ. պղպջակել. ֆոյնոմաֆ:

Boulanger, պո-լոյէ, ն. առնել հացաբարուճիւն. հաց գործել. ֆէմէֆճիլէֆ ֆըն-մէֆ. ֆէմէֆ ֆոֆմաֆ:

—, ած. հացաբար. ֆէմէֆճի:

Boulangère, պո-լոյէ-, էֆ. հացեփեաց. ֆէմէֆճի ֆոտը:

Boulangerie, պո-լոյըֆ, էֆ. հացաբարուճիւն. 2. հացաբարոց. ֆէմէֆճիլէֆ. 2. ֆէմէֆճի պէ-ֆֆոանը:

Boule, պո-լ, էֆ. գունդ. գնդակ. ըոծ. կի-լի:

A la — vue, յախուռն. անխորհուրդ. սա-լըֆոպը:

Bouleau, պո-լը, ած. ցաբաստի. սկ. ը-ռ-լ սըրճը:

Boule-de-neige, պո-լ-ըզնէֆ, էֆ. ձիւնածաղիկ. ֆոր ըօֆո-:

Boulet, պո-լէ, ած. գունդ պատերազմական անօճոյ. գնդակ. 2. կոճ ոտից երիւա-րաց. կի-լէֆ. 3. մի ըօֆո-ը-:

— ramé, **— à deux têtes**, } ած. գունդ շղթայակապ. սա-լէըմ:

Boulette, պո-լէֆ, էֆ. գնդակ. 2. գնդակ մսեղէն. ֆէ-լէ-ֆ ըօֆ. 3. ֆէ-ֆըկ:

Bouleux, պո-լէօ, ած. երիւար յաղթանդամ բնա-նաւորած. լէյմա պո-րկէր:

Boulevard, **Boulevart**, } պո-լըվո-, ած. պարիսպ. մարտկոց. պատսար. 3. ծառուղի ճանապարհ շուրջ զքաղաքաւ. հի-ար. ֆոլէ. 2. շէհրին կրկնաֆըննօ սըրճ-լոր իլինոֆ կէշինէճէֆ էկր:

Bouleversement, պո-լըվէ-ըմի, ած. կործանումն. շրջելն վեր ի վայր. փոփոխե-լ. ալի կո-ա օլմա:

Bouleverser, պո-լըվէ-, ն. վեր ի վայր շրջել. դղրդել. տապալել. ալի կո-ա կըմէֆ. փոփոխէֆ:

Bouliche, պո-լէլ, էֆ. կա-րաս. ֆէ-ֆ:

Boulimie, պո-լիֆ, էֆ. եզնաքաղց. սխտա ինչ. ճո՛-է պո-ֆոբէ:

Boulin, պո-լէի, ած. բոյն, խորշ յաղաւնէատան. կէօվէրճինլէֆոէ կո-վա, պո-ճոֆ:

Bouline, պո-լին, էֆ. չուան ինչ առագաստի. պո-րինէ էէֆ:

Aller à la —, **Bouliner**, } նաւել կողմանակի հողմոյ. կո-ա կողմանակի. ծոփ. կո-ա կո-ա, օրա ֆօճա կիմոֆ:

—, ն. գողանալ ի բանակի. օրա-ա խըրըլլըֆ կիմոֆ:

Boulineur, պո-լինէօ-, ած. գող բանակի. օրա-ա խըրըլը:

Bouclier, պո՛ւքլիէ, ար. վահան. ասպար. փօլիճան։
Boucon, պո՛ւֆօն, ար. կերա-կուր կամ ըմպելի ֆոռնալից. պահիրէ եէմէ+ եախօտ էլլին։
Bouder, պու՛տէ, ն. ծռել պղէմա. խոժոռել. դժգոհել. 2. չսիրել ֆիզոց. սառըմի եղիմէ+. եէ՛ն ետլիմէ+. 2. ֆէրան էլէրէ ելէմէ+։
Bouderie, պու՛տըէ՛, էգ. խոժոռադէմ հայեցուածք. դժկամակութիւն. եէ՛ն ետ-ղիմէ. ըեէրա՛լէ+։
Boudeur, euse, պու՛տօ՛, էօղ, ած. խոժոռադէմ. տհաճ. վէս. եէ՛ղէ՛նէ՛ ետ-ղէրան. ըիլիկ. ըեէրա՛։
Boudin, պու՛տէն, ար. երշիկ խոզենի ի ճարպոյ եւ յարինէ. երշիկ. 2. գան-գուրք վարսից. 3. պատրոյգ տկանի. փօ՛ղ եօղը վէ ֆո՛ղայլա պա՛ճա՛ֆ. 2. էֆէ+ ֆըվրո՛ֆ ղէ՛ղէ՛ֆ. 3. (ճէռ+ տէ) ըօղը՛ ֆիլիլէ։
Boudoir, պու՛տուա՛ր, ար. դահլիճ. ներքին սենեակ տիկնանց. խո՛վխըլ օթա՛ղ։
Boue, պու՛, ար. տիղմ. պայտ. 2. մրուր. սիկ. 3. ֆիտրախ. չոմա՛ր. պո՛ղըճ. 2. ֆօրֆա՛. 3. էրին։
Âme de —, անձն վատճար, գեռանաքար. ողոք էէղէ։
Bouée, պու՛է, էգ. նշան խարխախ. չոմանօ՛ըա՛։
Boueur, պու՛էօ՛, ար. որ ժողովէ գտիղմն փողոցաց տպլիս. ասֆոֆլաըօ՛ան ար՛ա՛-պա՛յլա՛ չոմա՛ր փէվէէրէն։
Boueux, euse, պու՛էօ, էօղ, ած. տղմուտ. 2. աղ-տոտղի. չոմա՛ըլա՛. 2. էէրէ՛ն. ֆէ՛ֆիղ պա՛ղըչմա՛ղը։
Bouffée, պու՛ֆէ, էգ. յար-ձանք, մրրիկ (հողմոյ, ծխոյ). 2. ծուխ. չոգի. հոտ. հէ՛ճ-ճէ՛ֆ. (բէ՛ղէ՛ար) ղէ՛ըօ՛ֆ էղէ՛ էէ՛ղէ՛նէ՛ղ վա՛ըմա. փէ՛մա՛ն. 2. ղէ՛ֆէ՛. ֆօֆա՛։
Bouffer, պու՛ֆէ, ն. ապա-նուլ. ատրամիլ. ղէղէ՛ֆ. ֆա՛-պա՛ըմա՛ֆ։
—, ն. փչել. ուռուցանել. ղէղէ՛ըֆէ՛ֆ. ֆա՛պա՛ըմա՛ֆ։
Bouffette, պու՛ֆէ՛ֆ, էգ. ծոպք. վէրջաւորք. 2. առա-գաստ ինչ նաւու. ֆէ՛ա՛ֆէ՛ղ. պա՛ղֆ. 3. ֆէ՛ֆէ՛ղէ՛ղ ղէ՛ղէ՛ղէ՛ղ։
Bouffir, պու՛ֆէ՛, ն. ապա-ուցանել. ղէղէ՛ըֆէ՛։
—, ն. ուռնուլ. ատրամիլ. ղէղէ՛ֆ։
Bouffissure, պու՛ֆէ՛ֆէ՛ա՛, էգ. ապուռմն. ուռուցումն. 2. ամպարհաւաճուճիւն. փքանք. ղէղ. ֆա՛պա՛ըմ՛ըֆ. 2. ըօ՛ֆըա՛։
Bouffon, onne, պու՛ֆօղ, օն, ած. ծաղրածու. խաղակա-ատակ. ֆո՛ֆօ՛ղէ՛ֆ. չո՛ֆօ՛ճը. ֆա՛ֆօ՛ըա՛։
Bouffonner, պու՛ֆօ՛նէ, ն. խաղկատակել. չո՛ֆա՛, ֆո՛-ֆօ՛ղէ՛ֆէ՛ղէ՛ եէ՛ղէ՛ղ։
Bouffonnerie, պու՛ֆօ՛նըէ՛, էգ. խաղկատակութիւն. ֆո՛-ֆօ՛ղէ՛ֆէ՛ղէ՛. ֆա՛ֆօ՛ըա՛ըըէ՛ֆ։
Bouge, պու՛ժ, ար. խցիկ. սենեկիկ. օթա՛ճըէ՛ֆ։
Bougeoir, պու՛ժուա՛ր, ար. աշտանակ ձեռաց. էղ չո՛ֆա՛ճը։
Bouger, պու՛ժէ, ն. խլրտել. շարժել, խաղալ ի տեղւոջէն. ֆըմըղա՛ճո՛ֆէ՛։
Bougette, պու՛ժէ՛ֆ, էգ. պարկ. պոյուսակ. չո՛ղ-ղա՛. ղօ՛ըա՛։
Bougie, պու՛ժի, էգ. մում. պա՛ղ ֆօ՛ղա՛. չէ՛ղէ՛։
Bougier, պու՛ժիէ, ն. օ-ծանիլ, պատել մոմով. մո-միլել. ֆօ՛ղա՛ֆէ՛ֆ։
Bougonner, պու՛ղօ՛նէ, ն. մրմռալ ընդ առաստնա. փէ-չինին ալ՛ըճ՛ափառ ըըէ՛ըըա՛ճո՛ֆէ՛։
Bougran, պու՛ղու՛ա՛ղ, ար. խաշրատպէն կտաւ օծեալ հումգով. չո՛ֆէ՛ըը փէ՛ֆ պէ՛ղը։
Bouillant, ante, պու՛յէ՛ա՛ղ, ա՛նդ, ած. եռացեալ. 2. կայ-

Botter, ոտքել, ն. կօշիկս կապմել. հպարտ-պարծել կօշիկս. 2. ապուշացնել կօշիկս. ընկնել խափսոք. ընկնել վնասէ. 2. ընկնել ինչպէսէ։
Se —, յ. կօշիկս յոտս ապանել. 2. շապախել տղմով գոտս. ընկնել ինչսէ. 2. այսղբիը լսոտր եղիսէ։
Bottier, ոտքիկ, ար. կօշկակար. կարուակ. ընկնիկճի։
Bottine, ոտքին, էգ. կէս կօշիկ. խորը ընկնէ։
Bouc, ոսխ, ար. նոխազ. քաղ. քօշ. 2. տիկ. եղեկճ. ընէսէ. 3. ևսլոտ։
Boucaner, ոսխանէ, ն. չորացուցանել ի ծուխ (զմիս, գձուկն). ընի-ընիանոք (ընի, ոչնըէ) փոխոսիմոք։
—, ն. երմիտալ յորս վայրի եզանց. ենգոն ազգըը ավըանս ինիմէ։
Boucanier, ոսխանիէ, ար. որսորդ վայրի եզանց. ենգոն ազգըը ավըը։
Bouche, ոսխ, էգ. բերան. երախ. 2. ծակ. անըղ. 2. փէնէ։
— cousue, լուռ ևրբ. ասա օլ։
Cheval fort en —, երիվար խաստրախ. ինձ ինէնէղ ան։
Flux de —, չարխօսութիւն. լեզուանէնէը։
La —, } խաղ
Les officiers de la —, } հաձոյք, անդանայարդարք թագաւորի. հիանէթար ալըէնէը, ասֆրանըէնէը։
— à —, ի. բերան ի բերան. անէը անէը։
De —, ի. բերանով. անըէ ենէ։
Sujet à sa —, որկորդ ծառայ. որկորուստ. ոտնէղ գոսանէ։
L'eau vient à la —, անձնաձոյ, ախորժէ յոյժ. անէնըն ասլորը ափսոյր։
Faire venir l'eau à la —, գրգռել զանձնաձոյս. անէնըն ասլորը ափընիմոք. արդենիրմէթ։

Bouchée, ոսխէ, էգ. պատառ. լըկմա։
Boucher, ոսխէ, ն. խնուլ. ատապանել. ընդոսիմոք. գոփոսիմոք։
—, ար. մեռանիմաստ. 2. արիւնարբուշ. անգութ. գոսոտ. 2. գանըը. գուըմ։
Bouchère, ոսխէր, էգ. կին մեռանիմաստ. 2. կին մեռանիմաստի. գորը գոսոտ. 2. գոսոտ գորըսը։
Boucherie, ոսխըճի, էգ. սպանդանոց. մեռանիմաստաձոց. 2. կոտորած. գոսոտ պիսթէանը. 2. գըդրճի։
Boucheture, ոսխըճգիր, էգ. ցանկ շուրջ զանդակք. հայկանըորը ենորըյս ոչոգիմա իչին ընի, ըսըը փերոք։
Bouchon, ոսխոյ, ար. խիցք. 2. խուրձն (յարդի). 3. խառնիխուռն ծրար սպիտակեղինաց. 4. կողր գալարի, պատկ յոտաց ի դուրս պանդուխտ. 5. պանդուկի. կապրանոց. ընգոճ. ենոգո. 2. ոչընչ ենոճենոմ (ասման). 3. ճոմոր ճոմոր ըսմըէր ոչրըսը. 4. էնէլ գոլոման ձիչխանէ նէյոանէսէ. 5. ձիչխանէ։
Bouchonner, ոսխոյնէ, ն. խառնիխուռն ծրարել գպպիտակեղէնս. 2. շփել զերիւարն խրձամբք յարդի. 3. գպռել. ըսմըէրը ճոմոր ճոմոր ոչրըս ոսրըսոք. 2. ոչընչ ենոճոմ ասման էնէ անը օձմոք. 3. ձիրսմոք։
Boucle, ոսխըճ, էգ. ճարմանդ. օղ. 2. դինդ. գորշապահանդ. 3. խոպոպիք. գօգըս. ենօգո. հոգիս. 2. փէնէ. 3. ընէնէֆ։
Boucler, ոսխէր, ն. աղեխել. պնդել, փակել ճարմանդիւք. 2. խոպոպիս առնել. 3. փակել զմուսս ի նաւահանգիստն. գօգըսիմոք. ենօգոսիմոք. 2. ընէնէֆ էոփոք. 3. ընանա ևրէքճէթ էօսնգօփոք։

Bordereau, պօրտրօ, ած. ցանկ ակնարկ դրամից. տոմսակ հաշուի, առի եւ տրոյ. եղեռ-նագործութեան ներգործեալ հետապ, ուշադ վերին ստորագրեալ:

Bordure, պօրտիւռ, իմ. ծնօտ. շրջանակ. եզերվոյ. եզերվիվ:

Boréal, ale, պօրէալ, ած. հիւսիսական. լիմալի:

Borée, պօրէ, ար. հիւսիսի. բօրէական:

Borgne, պօրնիէ, ած. միականի. 2. մթին. աղօտ. պէր կիօպլիս. 3. փոռնկըսի. եղբայրէ:

Bornage, պօռնաժ, ար. սահմանագրութիւն, սահման (դաշտաց). (օվս) սինօրը:

Borne, պօռն, իմ. սահման. չափ. 2. արձանագիր, կոթող սահմանաց. սինօր. հռոպատ. 2. սինօր ներս:

Borné, ée, պօռնէ, ած. սահմանաւոր. չափաւորեալ. մահպատ. փոխր:

Borner, պօռնէ, ն. սահմանս դնել. պատել. փակել. 3. չափ դնել. կարճել. սինօր տեսնել. ներքինքը ալճատ. 3. ընդհանր ասճառ. հռոպատ փօմաբ:

Bornoyer, պօռնուայէ, ն. գիտել միով ակամբ (զուգադատութիւն որոյ). (ընդհանր) պէր կեօղ իւր լուսալամբ:

Bosphore, պօսֆօռ, ար. նեղուց Կոստանդնուպոլսի. Բոսպորաս. Արքաքեանց. (Խոհեմապատում) պօղազ իւր:

Bosquet, պօսկէ, ար. պրակ. անտառակ. օրմնճէք:

Bossage, պօսաժ, ար. վէմ արտաքս կարկառեալ (առ ի քանդակել ի վէրայ). սինօրբէ իւղ:

Bosse, պօս, իմ. սապատոյտն. 2. պատուճն. 3. ուռուցիկ ոսկր. 4. բարձր քանդակ. ելեւէմտ. 2. լեռ. 3. փոռորիւռը ոչնո. փոռորիռ:

Bosselage, պօսլաժ, ար. բարձր քանդակ. փոռորիռ իւր

Bosseler, պօսլէ, ն. բարձր քանդակս յօրինել. փոռորիւռը եասխատ:

Bosseman, պօսման, ար. պարանապետ ի նաւս. ներսիսկ հաւլի նաւղեր:

Bossetier, պօսդիէ, ար. ձուլիչ պղնձոյ, արուրի. 2. որ փչեալ ուռուցանէ զձոյլ ապակեղէն. պոփեր, եղբինի պեօփչիներ. 2. լեռնի բռնաս ներքինիս լեռնէրնէ:

Bossette, պօսէտ, իմ. գնդաձեւ զարդ (սանձի). փոպաբ:

Bossu, ue, պօսի, ած. սապատոտն. փոռպաբ:

Chemin —, անհարթ, դերբուկ ճանապարհ. խորը խոռոչ իօլ:

Bossuer, պօսիէ, ն. խոռոչաւորս, ուռուցիկ գործել. պատուհանել. (փեռնիչիներ) խոռոչ խոռոչս երիչէ:

Bot, ote, ած. Pied —, ոտն հաշմ. 2. հաշմոտն. ոտքաւոր պոտ. 2. ոտքաւ պոտիլը:

Botanique, պօթանիք, իմ. մանկաբոյսութիւն. մանկաբոյսութիւն. ի՛լի նեպրեն. —, ած. մանկաբոյսական. մանկագիտական. ի՛լի նեպրեն պոյիր:

Botaniste, պօթանիսթ, ար. մանկագէտ. մանկաբոյս. ի՛լի նեպրեն ալճա:

Botte, պօտ, իմ. կօշիկ. 2. կոյտ. դէզ. բարդ. խոբզան. 3. տակառ. գինւոյ, ձիթոյ. 4. տիրմ, շաղախ կռուելոյ ի կօշիկս. 5. հարուած որոյ. ձեռքե. 2. իբրեւ. փեռե. փեռնիչ. 3. ֆիլիչ. 4. ձիպշիչ իռնէռնալ չմոռ. 5. (մերքոռ) ֆիլիչ վռռռոյռ:

Botteler, պօտլէ, ն. խոբզանուն կապել. փեռնի նէ:

Botteleur, պօտլէօռ, ար. որ կապէ խրձանուն. փեռնի պաչլեցան:

դիւրահաւանութիւն. առ-
քնչէնէ. 2. հեր չէյէ ինանմա:
Bonhomme, պօնօմ, ար. ապարզամիտ. անկեղծաւոր. առաքինութեան. ինքնէնէ:
Bonifier, պօնիֆիէ, ն. ապահովացնել գործել. 2. լինել գիւերին. եյէլէնէ. 3. խոտնէյինի փոլտուրմատ:
Bonjour, պօնժուռ, ար. առաջին. լոյս, օր բարի. առաւօտուն խօսք օլուռ. ողջոյն:
Bonne, պօն, էն. դայեակ, ապատիկ մանկանց. չօճուռ փափաղը:
Bonnement, պօնըման, ած. միամտութեամբ. 2. ճշդիւ պատկաս. հաֆիֆէրի խօղչէ. հիլէսիչ. 2. խորչէ խորտինճէ. փօ փօղչուռ:
Bonnet, պօնէ, ար. գլխանոց. խոյր. գդակ. պօնէրնա. ֆէս. ըսֆուֆէս. ռեսֆէս. չոխէս:
Bonnetade, պօնըթատ, էն. առաջին գոր առայ ոք առնալ գխոյրն ի բաց. չոխէսյը առչուռ օլըպ ողջոյն վէրմէ:
Bonneter, պօնըթէ, ն. ձեռնարկել. առաջին տալ. էշլէնի էհմէխ. ոէլամ վէրմէխ:
Bonneteur, պօնըթէօռ, ար. խաբեբայ. նենգաւոր. առպուրցը. հիլէխէռ:
Bonnetier, պօնըթիէ, ար. խոյրատար. գանկապանաձող. գանկապանատաճառ. ոէրթօչճա. ըսֆուֆէրճը. չըրսոյճը:
Bonne-voglie, պօն-վօյլ, էն. ինքնակամ նաւապար ի ցրուկանաւս. չէսինէրէրէք ձէօնէլչէ ոէրէխէճի:
Bonsoir, պօնսուար, ար. առաջին երեկոյի. պիշեր բարի. ափլամիշ խօսք օլուռ. ձէօնէչէր խօսք օլա:
Bonté, պօնթէ, էն. բարութիւն. ազնուութիւն. 2. քաղցրութիւն. ժարդասիրութիւն. 3. բարերարութիւն. չնորհք. 4. միամտու-
թիւն. էյիլէթ. 5. ինամիլըլըք. իլինիֆտի. 6. ինօյնի. փերճմ. 4. պէօնիլէռ:
Bonze, պօնզ, ար. քուրմ ճինաց. Չինաստանէնէք պուտի փոհինէ:
Borax, պօռաքս, ար. սալկեռատակ. ալէր նէվ մատքեն:
Borborisme, **Borborygme**, պօռպօռիզմ, ար. կարկաչիւն աղեաց որոշ վայնի. փորըն ի-րէ-լաճկոք:
Bord, պօռ, ար. ժապաւէն. 2. քղանցք. 3. եզր. ծագ. 4. ափին. ծովեզր. 5. կող նաւու. 6. նաւ. չէրչի. 3. փէչ. 3. փէնար. ատ. 4. փըյը. 5. ձէհինէն խանը. 6. ձէհ. 7. պ. **Bordée.**
— à —, ած. միանչեւ ցշերթիւն. միանչեւ ի վեր. ապչըն պէրապէր:
Rendre le —, խարխափ ընկենուլ. փախիր ասիմաք:
Bordage, պօռտաժ, ար. արտաքին տախտակամածք կողից նաւու. ձէհինէն խան ֆոփլամաը:
Bordayer, պօռտէյէ, ն. երթեւեկել նաւու. օլիա ատրմաք:
Bordé, պօռտէ, ար. վերջք. ծագք. չընճէֆ. ատլաք:
Bordée, պօռտէ, էն. արձակուածն գնդից միոյ կողմանն նաւու. 2. ճեմք, երթեւեկ նաւուց. ձէհինէն ակը խօրտիքըն ասիըլմաը. ալապանտա. 2. օլիա վըրմա:
Bordel, պօռտէլ, ար. պառնկանոց. պատաչխանէ:
Border, պօռտէ, ն. ժապաւինել. շրջանակս դնել. 2. պատել. 3. նաւել, քերել առ ափամօք. 4. դրուագել տախտակօք (զկողս նաւու) չընճէֆլէմէք. փէնար ֆօմաք. 2. փռչլամաք. 3. փըյը ալրա ձէհինէք. 4. (ձէհինէն խանըն) խոխիճ ֆոփլամաք:

Sauf votre bon plaisir, քոյով հաւանութեամբդ. ի-ծէ քեզ հաճոյ ծառեացի. ականէն իջնելէք. էյէր իսկիրսկեն:
Petit bonhomme, մանուկ փոքրիկ. պատանեկիկ. չքաղաք պէյ:
Avoir la main bonne, ձարտար ձեռս ունել. լինել յաջողակ ի ձեռագործութեան. էյի ելէ օլմաք. ականտիպա ելէ էյի օլմաք:
Avoir une bonne main, ունել գիր գեղեցիկ. գեղեցկագիր լինել. էյի խոշէրը օլմաք. խօշնէվիս օլմաք:
Avoir une bonne plume, գեղեցկագիր լինել. 2. գրել, մատենագրել գեղեցիկ եւ պերճ ոճով. էյի խոշէրը օլլաք. 2. ընթիչ խմբելահ էլէ ընթելէն կիմէր:
Homme de bon compte, այր ճիշդ եւ հաւատարիմ ի հաշիւս. հիսապտա սապրէ փէլէ:
Faire bonne bouche, ծոցել ճաշակ քաղցրի բերանի. ազնիւս ընտրել ընկերոջ ակռանէ պրատմաք:
Faire une bonne vie, բարեաբար վարուիլ. բարեաբար գնացս ցուցանել. էյի էօլէ-ուլէ էօլմէր. էյի էօմր կէչիրմէր:
Avoir — temps,
Se donner du — temps,
Prendre du — temps, } ըզբօսնուել. զուարճանալ. էյլէնմէր. ֆէրրահլանմաք:
La lui garder bonne, սիրակալ, սիրապահ լինել. ղարիշ սաֆլամաք:
Tenir bon, ընդդէմ կալ հաստատութեամբ. դիմակալ լինել. գովն պահրմաք. մէրտանէ գարչը գօմաք:
—, ած. բարին. լաւութիւն. գեղեցիկ, օգտակար մասն. 2. օգուտ. 3. նշանակագիր. էյի. էյիլէր. ֆայտա, ֆայտալէ հիսապէ. 2. ֆայդա. 3. ֆահֆիլ:
Le bon (du Roi), հաճութիւն, ընդունելութիւն (արքայի). գարչը գալ. գարչը գալ. 2. ամենայն. 3. ամենայնի:
Tout de —, հաւասարաբար. ճշմարտիւ. ֆահֆիլեն. ղանգրէ:
—, ինչ. արդարեւ այնպէս իցէ. չէ ինչ փոյթ. ինչո՞ւ հո. հէ՞. հաճելիւ պէյլէ:
Bonace, պոնաս, նէ. խաղաղութիւն ծովու. էլէմանըզէ:
Bonasse, պոնաս, ած. պարզամիտ. պէօն:
Bonbon, պոնպոն, ար. շաքարապատիկ. շաքարապտիկ. շէքէրլէմէ. շէքէր էլէ:
Bond, պոյ. ար. ատում. վազք. ըղրամա:
Bonde, պոյտ, նէ. ջրարգել աւազանի. 2. վերին ծակ տակառի. 3. փայտեայ խիցք վերին ծակի տակառի. ածվճաք. հովատաղած ոչխար պօղնոյ պօղտաճաք փէլէյին էօնէնտէրէ ֆահֆիլ. 2. ֆըղըճըն էօսի փէլէյէյէ. 3. էօսի փէլէյին օտան ֆոփաը:
Bondir, պոյտիւ, ը. ցատնուլ. 2. ատատանել. խայտալ. ըղրամաք. 2. ականճինտէն ըղրամաք:
Cela fait — le cœur, նոպտակացուցանէ զսիրտ. իւրէ պօլմընտըրըր:
Bondissement, պոյտիւճմաք, ար. խայտանք. ատում. ըղրամա:
— **de cœur,** նոպկանք. գարշելի. ֆիֆրահլանմաք. իւրէյէն պօլմա:
Bondon, պոյտոյ, ար. տ. **Bonde 2. 3.**
Bondonner, պոյտօնէ, ն. խանուլ. խիցս դնել. ֆըղըճըն էօսի փէլէյինէ ֆօմաք:
Bonheur, պոնէօր, ար. յաջողութիւն. երջանկութիւն. բախտ. մահլա. ֆահլաղաք. պէխի. ֆըղահէն:
Bonhomie, պոնօմ, նէ. արդարութիւն. միամտութիւն. 2. կարի ինն միամտութիւն.

Boiteux, euse, ոտաստիկ, էօզ, ած. կաղ. հաշմ. ընթոլ. ոտոտիկ։

Boîtier, ոտաստիկ, ար. տուփ վիրաբուժից. ճկրտահ ֆոնոտոտ։

Bol, ոզլ, ար. նշաւոր կաւ. 2. դեղահատ. 3. սկահակ ըմպ. 2. հոպոպ. 3. (պէլլոր, ֆողֆոտրի) ընտ։

— **d'Arménie, de Lemnos**, հայ կաւ. հառամ կաւ. փիլ խրհնի։

Bolaire, ոզլէտ, ած. նշաւոր, մատանեհար (կաւ). (ըմպի) մոխնոտ։

Bolus, ոզլէտ, ար. դեղահատ. հոպոպ։

Bombance, ոզոզոյ, էթ. բազմախորտիկ սեղան. բարեկեցութիւն. այլ է- էլրէն։

Bombarde, ոզոզոտ, էթ. քարընկէց. ռմբաքար. 2. ռմբընկէց. պատերազմական անօթ հրալից գնդի ընդոստ ոնոճաք հնձգնի։ 2. հովն ընօֆոտ։

Bombardement, ոզոզոտիմ, ար. ռմբահզուածք. արձակելն գունդս հրալից. ֆոտոզոտ ոխոտ։

Bombarder, ոզոզոտէ, ն. ռմբահոծել. ռումբս արձակել. կոծել հրալից գնդօք. ֆոտոզոտ ոխոտ։

Bombardier, ոզոզոտիէ, ար. ռմբահիզ. ֆոտոզոտչի։

Bombasin, ոզոզոլէն, ար. կերպաս ինչ մետաքսեայ. պէր նէվ ֆոտոլ։

Bombe, ոզոզ, էթ. ռումբ. հրալից գունդ. ֆոտոզոտ։

Bombement, ոզոզիմ, ար. գնդաձեւ կերպարանք. *կորընթիմարդութիւն. ֆոտոզոէլէթ. ֆոտոզոֆլ։

Bomber, ոզոզէ, ն. գմբեթիմարդ, կամարաձեւ գործել. ֆոտոզոէլէ, թոթիրվորի էնոէթ։ — , լ. գմբեթիմարդ լինել. կորանալ. ֆոտոզոէլէ, ֆոտոզոլընլը ոլոճ։

Bomerie, ոզոնէ, էթ. փոխ վաստակաւ կոպտահան. դաշինք մեծաւ տոկոսօք վասն վաստկին. ընհոլէթլէ թէյֆէյէնոթ վերնէն էօզէնճ, ոլան ֆովլ։

Bon, bonne, ոզի, ոն, ած. բարի. ազնիւ. քաջ. 2. աստքինի. 3. ոգուտակար. 4. քաղցր. բարեբարոյ. մարդաւէր. 5. յաջողակ. պիտանի. 6. զօրաւոր. աստուիկ. 7. լի. յորդ. առատ. բազում. 8. բախտաւոր. 9. պարզամիտ. էյի. ալ. 2. ֆոզոլընլէ. 3. ֆոէոթլէ. 4. լընֆ. ֆէզէ-վվնընլէ. թերնոթ. 5. երէնոթէն ներէր. ֆոզոր. ֆէվնֆըր. 6. ֆոտվվնընլէ. ընթոթնլէ. 7. ընոմոմ. ոզլ. 8. ոզոնընը. 9. ընվնոթլէ. պէօն։

— **mot**, կատակ հանճարեղ. նէթէր ոէօզ։ [ընտ ներնէ։

— **jour**, օր տօնական. էօզ-

À — marché, ծեռծեւտզնի. ոճտոզ։

De bonne heure, վազ. էրթէն։

À la bonne heure, է գէպ ժամանակի. 2. ինչ. քաջ է. բարեաք է. վոթընքոտ. 2. ֆէթ էյի։

Une bonne fois, հատարձակ. յայտնապէս. միտհաղոյն. ալէթոր. ալընթոտն ալընլ. պէրոթն։

Bon an, mal an, ընդ յաջող ամ եւ ընդ ձախող. ամ բատ աստ զմիմեանց գհետ. հերր էլլ պէրի պէր էոոնէոնէ։

De bon matin, վազ քաջ ընդ առաւօտն. ոոզոհլոյն էրթէն։

À quoi bon, հիմ. առ ի՞նչ. նէ՞ էլէն։

De bonne main, (տեղեկաւնալ) է հաւատարիմ առնէ. ոոթընթ թէլէթոն։

Bon plaisir, հաճոյութիւն. հաւանութիւն. 2. կամք. հաճոյք. էոնէթ. բոալէթ. 2. թէյֆ. ինըոթ։

Blutoir, ս. Bluteau.

Boa, պօա, ա. վիշապ. տզգ օձից մեծամեծաց. 2. օձիք ի մաշկեկէ. պէհիւրէղ եղ պէ-յէ-ի իբլան. 3. պօղոզ զաղաբաա:

Bobèche, պօպէշ, իմ. ճրագակալեան. լամպան ապրանք:

Bobine, պօպին, իմ. ճախարակ պատելոյ. մոփօրա:

Bobiner, պօպինէ, ն. պատել ի ճախարակին. մոփօրայօ ածմոփ:

Bobo, պօպօ, ա. դժգոն ինչ ցաւք. խոփնիվ ապրը:

Bocage, պօփաժ, ա. անտառակ. դարաստան. օրմանըփ. մշտիկրեն:

Bocager, ère, պօփաժէ, էա, ած. անտառական. մայրենաց. օրմանի. մշտիկրէն (հէ-րէ-շէրէ):

Bocal, պօփալ, ա. դորակ. շիշ լայնաբերան ապակեղէն կամ խեցեղէն. 2. դանդ վանեայ. 3. լեզու փողոյ. փօ-փալ. 2. խօ-վրլօփ պէնլօր շէշէ. 3. զօ-րնա ապրդպրդը:

Bodruche, ս. Baudruche.

Bœuf, պէօֆ, ա. (յ+. **Bœufs**, պէօ). եզն. 2. մեա արջառայ. 3. ցուլ. խօփէ-ը. 2. ընդդէմ խիի. 3. պօ-պը:

Bohémien, enne, պօէմիէն, էն, ա. եւ իմ. ֆռանգաստանցի. *գնչու. չինիէ-ռէ:

Boïard, պօյար, ա. նախարար (Ռուսաց, Մոլդաւախացւոց). պօյար:

Boire, պօ-ար, ն. ըմպել. 2. արբենալ. 3. ն. չ. ծծել. խմել. *պատիլ. 4. ժուժկալ լինել. համբերել. իշխ+. 2. օէրնօշ օլմաք. 3. խմիչ+. (հ-րէ++էզ) խայըլմաք. 4. չէ+հէ+. ինհամիր-չ կինէ+:

Donner à —, գինեվաճառ լինել. ձչհանէճիլէ+ կինէ+:

Donner pour —, տալ ձիրա, պատրգեա. պախչիլ վէրմէ+:

—, ա. ըմպելի. իչիք:

Bois, պօ-ա, ա. փայտ. 2. ծառ. 3. շառաւիղք. 4. անտառ. 5. եղջիւրք, առեղուն եղջերուի. օրօ-ն. 2. ագռաճ. 3. լախ. 4. օրման. 5. ձէյէ+ պօ-յնօ-ղլարը:

— **de lit**, փայտեայ ապատք անկողնոյ. փէօշէ+ նախնիալարը. +էրէվէնի:

— **d'une lance**, նիզակաբուն. ճըղրօֆ ածէը:

— **de Brésil** կամ **de Fernambouc**, փայտ ինչ ներկելոյ. պօֆօմ:

— **de charpente**, առաղձ. փայտ. +էրէ-նիէ. օրօ-ն:

Boisage, պօ-ազաժ, ա. առաղձ. +էրէ-նիէ:

Boisé, ée, պօ-ազէ, ած. առատաանտառիա. 2. անտառախիտ. փայտաշատ. նախնիա փօփլամա. 2. օրմանըը. օրօ-նօ- չօփ:

Boiser, պօ-ազէ, ն. առատանակամած յօրինել. փէօշէ+. նախնիէ փօփլամաք:

Boiserie, պօ-ազըր-ի, իմ. փայտանկերտք. առատանակամածք. նախնիէ իչի:

Boiseux, euse, պօ-ազիօ, էօչ, ած. փայտաւոր. օրօ-ն-լօ- (ֆէրօ-ն):

Bois-gentil, պօ-ա-ժանթիլ, ա. սերեւաա. ֆռանգ ինչ. պէյնէպ:

Boisseau, պօ-աօ, ա. կապիճ. պէր օյ+իչէ:

Boisselier, պօ-աըլիէ, ա. յօրինիչ կապճաց. +իչէ խօփըճը:

Boisson, պօ-աօյ, իմ. ըմպելի. աւշարակ. 2. գինի. իչիփ. չէրպէհ. 3. չարպա:

Boîte, պօ-ափ, իմ. առափ. արկղիկ. 2. փորրիկ սանդ. ֆօ-ռա-. սանթըֆճա. 3. +իչէ+ հաւանի ռօֆօ-:

Boîte, պօ-ափ, իմ. լինելն (գինւոյ) ըմպելի. հատուած ժամանակ (գինւոյ). (չարպէն) ռամամ իչիլէճիէ+ վօֆիը:

Boiter, պօ-ափէ, չ. կաղալ. ռօֆօլ խէ-րէ-մէ+:

Blessé, պլէ՛ս, ած. վիրաւոր. խոց. խոցուած։

Blesser, պլէ՛ս, ն. խոցել. վիրաւորել. 2. զրկել. վնասել. թշնամանել. աղարտել. խոթլամբ. 2. ընկիզել. ղրդռ վիրաւորել։

Se —, ն. վիրաւորել զանձն. վնաս անձին հասուցանել. 2. զչարել. ընդ միտ ումանել. ինքնին ղրդռ, ինքզ ինքինս. 2. ինքնին. ճանը ոքնըլմաք. ինքնին։

Blessure, պլէսիւռ, եղ. խոցուած. վէրք. 2. րիծ. նախատինք. խոթ. 3. ին. վէրպ։

Blette, պլէթ, եղ. բազուկ. ակ. 2. ագգ ինչ անթառամ ծաղկան. փնջ. 2. պէս նիվ փոքիթ նէլէկէ։ [օլմաղ։

—, աթ. Հասուն յոյժ. կէյ, օղ

Bleu, eue, պլէօ, ած. կապուտակ. երկնագոյն. մաւէ. կեօղ բնկլի։

Bleuâtre, պլէօթրը, ած. կապուտակագոյն. Հարեալ ի կապուտակ. մաւկեղ։

Blinder, պլէնտէ, ն. ծածկել, յարկել զպատնէշն. պնդիրէ՛ն էկէրտ էլէմէկ։

Blindes, պլէնտ, եղ. յէ. փայտակերտ յարկ. ծածկոյթ (պատնէշի). (պնդիրէ՛ն) ըմբըզ, էկէրտելէ։

Bloc, պլօք, ած. Հատոր. արձան. կոտոր. կոճղ. 2. կոյտ վաճառաց. էրէ ինչ էթուլաց. ծօթաւթ. էն-ինէտ. 2. էն-ջ. էգուլըն։

Vendre en —, վաճառել զամենայն միանգամայն, միաՀամուռ. էեօղնէ-րէ՛ս ասինէ։

Blocage, պլօքաժ, ած. } կոտորք քարանց. ինչ քարուկս։
Blocaille, պլօքա՛յ, եղ. }

Blocus, պլօքէ՛ս, ած. պաշարումն. Հանհանէրէ։

Blond, onde, պլօն, օնտ, ած. խարտեաշ. ասրը. ալըճ ասրը (ասլ)։

— ardent, չէկ. խոմրալ։

—, ած. խարտեաշ գոյն. 3. այր խարտեաշՀեր. ասրը բէնէ. 2. ասրը ասլըը էէլէ։

Blonde, պլօնտ, եղ. ասղնագործք միտաքսեայ. էէնէ-պէն ինդիլա։

Blondin, պլօնտէն, ած. այր խարտեաշՀեր. 2. պատանի իգասէր. ասրը ասլըը էլմէ. 3. պէնէմէրէ։

Blondine, պլօնտի՛ն, եղ. կին խարտեաշՀեր. օրիորդ խարտեաշագեղ. ասրը ասլըը խոըը, փըչ։

Blondir, պլօնտի՛ր, ղ. խարտեաշանալ. ասրմաք։

Bloquer, պլօքէ, ն. պաշարել. յարգել արկանել. 2. լիր արկանել. ինուղ գնօնաձոյս քարամբք. Հանհանէրէյէ ալմաք. 2. պօղ նէրլէրէյ ինչ էթուլտըըլը պօղասրմաք։

Blottir (se), ըը պլօթթի՛ր, յ. կծկել. ամփոփել. կէնէլմէ։ ինօղ ինօք օլմաք։

Blouse, պլուզ, եղ. ծակ սեղանոյ գնդամուղ խողուռ. 2. քաՀկոնակ, կրկնոց ի խոյոր կուսոյ. պլէսրդ ոճէյէ. 3. էսպա պէսրեն կէօմլէ։ պէյէնէ խոբ կէնէսը։

Blouser, պլուզէ, ն. արկանել, մոծանել զգնդակն ի ծակ անդր սեղանոյ. 2. պատրել. խաբել. պլէսրդ ինուղնը ոճէյէն պէրինէ ոճաճաք. ոճէյէն ոթուէսրմէ։ 2. ալաճրմաք։

Bluet, պլէ՛ութ, ած. չուչան Հովտայց. էեղտաշեր կէնէյէ։

Bluette, պլէ՛ութ, եղ. կայծակն, կայծ. 2. գոյզն գրուածոց բանից. 3. ինքնէ՛ն ինքզինքէ։

Bluteau, պլէ՛թօ, ած. մաղ ալեր. ասն էլէյէ։

Bluter, պլէ՛թէ, ն. մաղել. էլէ՛մէ։

Bluterie, պլէ՛թըը՛, եղ. սեղի մաղելոյ գալեր. ասն էլէյճիէ։

ֆամոֆ . ընֆոիշնչնմֆ+ . 4 . փֆ-մ փֆ-պ ֆրնմֆ+ :

—, ն . ապիտականալ . 2 . ծերանալ . ալեւոր լինել . 3 . ֆերեալ անցանել . ի դերեւ երթանել . պեյտչնամոֆ . 2 . ինընիյ-ըլանամոֆ . ոալը ոդոբ-մոֆ . 3 . (ֆ-ըլ-ան) ախորհ-նֆ-ոգ ներմֆ+ . պօլ նշըֆմոֆ :

Blanchissage, պլ-ինշնիֆ-ոաֆ , ա֊ր . ապիտակացուցանելն . ապիտակութիւն . 2 . վարձք ֆծափչի . ոգոբրնմա . պեյտչ-նշըֆ . 2 . լամալըմ֊ը հաֆֆը :

Blanchisserie, պլ-ինշնիֆ-ը-ոֆ , իֆ . արուեստանոց ֆծափչաց . ներգործան . էտյֆտյ-ֆոֆ ինչը :

Blanchisseur, պլ-ինշնիֆ-ը-օ֊ , լուացարար . ֆծափիչ . ներգործ . լամալըմ֊ը :

Blanchisseuse, պլ-ինշնիֆ-ը-օշ , իֆ . կին լուացարար . լամալըմ֊ը ֆարը :

Blanc-seing, պլ-ի-ան , ա֊ր . (յֆ . Blanc-seings) . ֆծուղթ մի եւ կատարեալ իշխանութեան . անդիր ֆծուղթ ձեռնագիր ստիկեալ . խոշըոըդ խմ-շ-ը֊ը ֆ-ոշըֆը . ֆի-ըսնխոաա ֆ-ոշըֆը :

Blandices, պլ-ինֆիմ֊ , ա֊ր . յֆ . ոդոքանք . խօշ-մֆիշնչ+ :

Blanque, պլ-ինֆ , իֆ . ազգ ինչ խաղու . ֆիանֆօ ըխուշը պէր օյո-ն :

Blanquette, պլ-ինֆեֆ , իֆ . ապիտակաւանձ . 2 . ազգ ինչ ապիտակ գինւոյ . ոֆ ա֊ր֊ոֆ . 2 . պէր ոօյ պեյտչ շ֊ր֊ոպ :

Blaser, պլ-ոշ , ն . բեֆել . ակարացուցանել . 2 . անզգայ գործել . ֆօշ-լոնմոֆ . ֆ-ո-վշնֆ-ինն ֆ-ոաֆ+ . 2 . ա֊-յմոպ ներմֆ+ :

Se —, յ . բեֆել , խաֆֆարկել զգայուֆծեան . հաո֊ոշնշրն ֆօշ-լնաֆ+ , պօշ-լմոֆ :

Être blasé sur qch., ա֊ յաձախ ապրուրծեան անզգայ , անյօժար լինել . յափրանալ . ա֊-յմոպ օլմոֆ . ինինչն օլմոմոֆ :

Blason, պլ-ոշն , ա֊ր . կնիք , նշան ատեն , ազգատոհմի . 2 . կնքագիտութիւն . նիշ-ան ներգան . 2 . նիշ-ան խանգրանիչ :

Blasonner, պլ-ոշնել , ն . նկարել , քանդակել զկնիքս ատեն , ազգատոհմի . 2 . յայտնել , ցուցանել զմիտս կնքող . 3 . խծբծել . ըստգտանել զոք . նիշ-ան խանգրանը բեմ֊ ներմֆ+ , օյմոֆ . 2 . նիշ-ան խանգրանըն մանո֊ըն վրբմֆ+ . 3 . ֆ-ո֊ո֊ր ա֊ր֊մոֆ . ֆընոմոֆ :

Blasonneur, պլ-ոշնօ֊ , ա֊ր . կնքագէտ . նիշ-ան խանգրան ա֊ինոա֊ը :

Blasphémateur, պլ-ոֆեմ֊ոֆրօ֊ , ա֊ր . հայհոյիչ . ֆր-ֆրոպ :

Blasphématoire, պլ-ոֆեմ֊ոֆր-ա֊ , ա֊ֆ . հայհոյիչ . հայհոյուծեան . ֆր-ֆրոպրբ֊ :

Blasphème, պլ-ոֆեմ , ա֊ր . հայհոյուծիւն . ֆր-ֆը :

Blasphémer, պլ-ոֆեմֆ , ն . եւ չ . հայհոյել . (Աչբմհա ֆ-ոպրչը) ֆր-ֆը բմֆ+ :

Blatier, պլ-ոփիե , ա֊ր . ցորնավաճառ . պ-ոպպոյը :

Blatte, պլ-ոֆ , իֆ . ա֊ոմճ . ցեց . բաշխ . պեօցբ+ . ֆի-վբ . ֆ-ո֊ըֆ :

Blaude, ֆ . Blouse.

Blé, պլբ , ա֊ր . ցորեան . պ-ո֊պպոյ :

Blé-noir, **Blé-sarrasin**, ա֊ր . ֆծուխ , ատամիկ ցորեան . խոմբը պ-ո֊պպոյ :

Blé de Turquie, ֆ . Maïs.

Blêche, պլբչ , ա֊ֆ . հինամարդի . յոպդաղդ . պիննբ ա֊ըչլը . պիֆ-որբր :

Blême, պլբմ , ա֊ֆ . դեղնեալ . գունատ . ա֊ըը . ա-օլմ֊չ :

Blêmir, պլբմ֊ , չ . ապրգունել . ատ գունել . ա֊ըա֊ըմոֆ . ըբնիֆ ա֊ֆմոֆ :

Blêmissement, պլբմ֊ը֊ըմոի , ա֊ր . գունատութիւն . դեղնութիւն . ա֊ըչլըբ֊ . պօշ-ըմ֊ :

Bitumineux, euse, պիտու-
մինէօ, էօզ, ած. կպրա-
կան. կպրային. ճըմէ. էէր ած-
ուածը:
Bivac, տ. **Bivouac.**
Bivalve, պիվալվ, ած. երկ-
պատեան. էտէ ֆոպո-ֆլօ-
էտէ պաքաֆլէ:
Bivoie, պիվօա, ած. ճա-
նապարհակիցք. էտէ էօզ պղը:
Bivouac, պիվուաք, ած.
բացօթեայ գիշերապահու-
թիւն. գիշերապահք. 2.
բացօթեայ ճամբար, բանակ-
եալ. պըճիտա օլան ֆօրպօլ.
2. էօ-ֆի- պըճէ էէր, օրտօ:
Bivouaquer, պիվուաքէ,
ն. բանակիլ ի բացավայրի.
բացօթեայ կիներ. պըճէտա
օրտօ ֆուրմաք. կիճէյէ պը-
ճէտա կէպէրմէք:
Bizarre, պիզար, ած.
անհեդեդ. այլանդակ. ան-
ասվորական. նորանշան. օ-
րանըզ. ապէրնէ ֆօպրա.
ածայիզ. նէտրէ:
Bizarrement, պիզար-ըման, ած.
անհեդեդա. անճաշա. նորա-
նշան իմն օրինակաւ. օրանըզ
ֆօրզ ըլա. ապէրնէ ֆուպրա:
Bizarrerie, պիզար-էրի, էկ.
վիասութիւն. խեռասութիւն. 2.
անհեդեդասութիւն. այլանդա-
կութիւն. խանըզըլըգ. ֆիֆիկը-
լէ. 2. ածայիզլէ. ֆուսֆլըգ:
Blafard, arde, պլաֆար,
ար, ած. գեղնակաղ. տըժ-
դոյն. ասբարըզ. ասլամաղ:
Blague, պլակ, ար. քսակ
ծխախոտոյ. ֆի-ֆիճան էկօճէ:
Blaireau, պլէ-օ, ար.
չորքասանի ինչ. * գարշուկ.
ֆօրսաք:
Blâmable, պլամապլը, ած.
պարսաւելի. այըպլանածաք.
պլոզա ասբաւլանածաք:
Blâme, պլամ, ար. պար-
սաւանք. 2. կշտամբանք.
այպլամա. 2. ֆոպլէր:
Blâmer, պլամէ, ն. պար-
սաւել. նախրել. 2. յանդի-
մանել հրապարակաւ. այպ-
լամա ասբմաք. 3.
ալէֆէաբէն ֆոպլէր վէրմէք:
Blanc, anche, պլան, անշ,
ած. ապիտակ. 2. մաքուր.
յատակ. պէյազ. 3. ֆիճիզ. փառ:
Argent blanc, դահեկան
արծաթի. կիւ-հո-լ ածլէ:
Armes blanches, խարբէք.
գէնք առանց հրոյ. էճօֆճի
անլահ:
Carte blanche, անպատկեր
քարտ ի խապլու. ալ-օրինէճէզ
ոյուն էֆոզլըֆը. պօլ: [լը:
Gelée blanche, երզեամի. ֆրօ-
Vers blancs, անյանգ սոխ-
քերծողի. ֆոֆիյէճօճէզ ֆոսէֆճէ:
Viande blanche, միս հաւուց,
արմատուց. ֆոսա-ֆ, ֆոնօ կըճէ:
Blanc, պլան, ար. ապիտաս-
կուճիւն. ապիտակն. ապի-
տակուց. 2. նպատակ. 3.
ապիտակ մասն, անձրպակաս.
4. ապիտակագործ. ապիտակ
նէրկ. պէյազլըֆ. պէյազլ.
ափ. 2. նիլանիճահ. 3. պէյազլ
ֆարլը. պէյազլ ար. 4. իա-
ճիճ-պէճ. պէյազլ պօյա:
Blanc-bec, պլան-պէք, ար.
(յտ. **Blancs-becs**). անմա-
տաս. անփորձ. ասֆալըզըզ. ճօյ:
Blanchaille, պլանչայլ, էկ.
մանրկրասէ ձկտանք. ա-ֆաֆ
պալըֆլար:
Blanchâtre, պլանչադը-ճ,
ած. ապիտակագոյն. հարեաչ
ի ապիտակ. * ճիրմըկկեկ.
պէյազճա:
Blanchement, պլանչըման,
գ. մաքրուճիւն. մաքուր.
ճիճիզճէ. ճիճիզ:
Blancheur, պլանչէօ, էկ.
ապիտակուճիւն. պէյազլըֆ:
Blanchiment, պլանչիման,
ար. ապիտակացուցանելն.
ապիտակուճիւն. ալըրճմա.
պէյազլըֆ:
Blanchir, պլանչի, ն.
ապիտակացուցանել. 2. լուա.
3. լուանալ. մաքրել. 4.
հարճիլ. տաշել. ալըրճմաք.
2. պաքանա վէրմէք. 3. ճոյ-

Biographe, կենսագրող, տր. պատմագիր վարուց ուրուք. պիրկինեան կօմբինաթօն բառէթի։

Biographie, կենսագրութիւն, իգ. պատմագրուհիութիւն վարուց ուրուք. պիրկինեան կօմբինաթօն հիւթեսյէնի, ընկերութիւն։

Bipédal, ale, պիփետալ, ած. երկաոտնեան. իւի այոգ պօյտնոպա, կօլլէօպնոպ։

Bipède, պիփետ, ած. երկաոտնի. իւի այոգը։

— **antérieur**, երիք. երկուաոտ առաջակողմեան (ձիոյ). (ոչընց) կօն այոգիլորը։

Bique, պիգ, իգ. այծ. պիչի փէչի։

Biquet, պիգէ, տր. ուլ. առիկ. ալոջ. 2. կշիռ (ապկուդ). օղլոգ. փէչի կովբոոոո. 3. վէզնէ։

Birème, պիռեմ, իգ. պատերազմիկ նաւ երկկատգեան ճիւակօք. իւի չիֆնի չնորհիլ։

Bis, ise, պի, իզ, ած. սեաւ. ճուխ. ոչոհ. կօմբ։

Bis, պիս, ած. դարձեալ. միւսանգամ. ընկերոջ։

Bisaïeul, պիզայէօլ, տր. հայր հաւուն, հանուոյն. պէպէնէն, պիսյիսի անունըն պապօրը։

Bisaïeule, պիզայէօլ, իգ. մայր հաւուն, հանուոյն. պէպէնէն, պիսյիսի անունըն վալիդէսի։

Bisannuel, elle, պիզանուէլ, ած. երկամեայ. (բոյս) որ կեայ ամս երկուս. իւի անհիչի։

Bisbille, պիսպիյլ, իգ. կատ. կռիւ. նիզա. փավզա։

Biscornu, ue, պիսքօռնի, ած. անհեդեդ. անճահ. պիչիմիչ. կոքըչըքօրչ. ընկօ։

Biscotin, պիսքօդէն, տր. մանր պաքցամաս չաքարաբոստան. օֆօք չնորհիլ ինվիչի։

Biscuit, պիսքի, տր. պաքցամաս. կակուճ հաց. 2. կակուճ պան չաքարաբոստան. 3. կրկնափխաց յախճապակի. փիսքօրնէն. ինվիչ. 2. չնորհիլ ինվիչի. 3. իւի պօքէ ինվիչ։

Bise, պիզ, իգ. հիւսիսի. 2. ձմեռն. փօրնօզ. 2. փըչ։

Biseau, պիզօ, տր. շիղ եզը քաժակի. շիղ սայր գործացաց. 2. կտրոց ինչ հիւսանց. գոպնհվնէրէն չնվինք փէնօրը. ալմիլորըն չնվ ողչը. 2. պէր նիվ գօղրոմճը գըչողը. 3. պ. Baisure.

Biser, պիզէ, ն. կրկին ներկանել. ընկերոջ պօյալոմֆո։ —, չ. ճիսանալ, վայրենանալ (գործոյ). (պօղպօյ) կօռերնէնֆ. օօյօ պօղօլմֆո։

Biset, պիզէ, տր. հաւիսալ. վայրի աղաւնի. ընոնիա ինօվնրճին. նէպոն ինօվնրճին։

Bismuth, պիսմի, տր. նիւճ ինչ քրէական. պիսմի։

Bison, պիզօն, տր. եզ վայրենի. նէպոն կօփնօղ։

Bisquain, պիսքէն, տր. օդեռնի. փէօնիկի։

Bisque, պիսք, իգ. չնորհք հնպետասան ճուղ առուալ ումեք ի խաղու. 2. ճան ի մոզ խնգպետնի. օյոռնպօ հիռոոոպէ իչին պիրինէ վնրիլէն ծնպէչ օոյը. 2. փօվօրնօ կրինէ չօրպօ։

Bissac, պիսաք, տր. պարկ. չայակ. հէյպէ։

Bissexte, պիսէքսթ, տր. նահանջ. աւելցաց օր. փէպիսէ կիռն. փո՛չնէ սէննէ։

Bissextil, ile, պիսէքսթիլ, ած. նահանջ (ամ). փէպիսէ։

Bistorte, պիսթօռթ, իգ. առնիկ ինչ. փօռրի փէնչէսի։

Bistouri, պիսթուռի, տր. կտրոց վիրաբուժից. ճէրրօհ պըչողը։

Bistourner, պիսթուռնէ, ն. կամակորել. 2. մոլիլ. կուրտ գործել. էյդէթ. էյրի մանռ վնրդէթ. 2. խաբբ կրնդէթ։

Bitume, պիթիմ, տր. կուպրէ սաթըչը. փօֆը. փ։

Billeux, euse, պիլիէօ, էօզ, ած. մաղձալից. մաղձաւոր. 2. ցասկոտ. ոսխրալը. 2. էօրէլի:

Bill, պիլ, ար. նիւթի օրինաց առաջի արկեալ ի խորհրդանոցի ընդդիմացուց. ինքիլիզ. էթլեմենթինէ լոյնէհ:

Billard, պիլլառ, ար. գընդամուղ խաղ. 2. գնդասեղան. տուն, սրահ, գաւազան գնդամուղ խաղալու. պիլլարդ օյնամաք. 3. պիլլարդ օջախրոը. պիլլարդ օյնայոճախ եվ. ևեր, պիլլարդի:

Billarder, պիլլառտէ, ը. կրկին գունդս միանգամայն մղել. երկիցս հարկանել գնդակն. պիլլարդ ընալըրըզնէ էդէլինի պէրէն պօրմէ. պիր ինալ էդ գնդ վօրմէ:

Bille, պիլ, էդ. գունդ գընդամուղ խաղալուն. 2. գնդակք քարեղէն. պիլլարդ ինալը. 3. ինալան ոսքի կիւլէվէր:

Billebarrer, պիլլիբարռէ, ը. խայտ, խառնագոյն յօրինել. ալճա պօլճա նէնիլ:

Billebaude, պիլլիբոդ, էդ. խառնակուճիւն. փոբուբէփուբէ:

A la —, գ. խառնիխուռն. փոբռիփոբը:

Billet, պիլլէ, ար. պիտակ. նամակ փոքր. 2. տոմսակ. 3. մուրհակ. 4. հրամանագիր. 5. — de banque, լոմայագիր. ինդէրիք. 3. պիլլէի. 3. ինհվիլ. ինդիրէ:

Billet-doux, պիլլէ-դու, ար. նամակ սիրելեաց առ միմեանս. ալճիլար ինդէրէրէ:

Billevesee, պիլլիվէզէ, էդ. բարբաջանք. պիհոռէ ոհօղլար:

Billion, պիլլիօն, ար. հազար միլիոն. պին միլիօն:

Billon, պիլլօն, ար. (արծաթախառն) դահեկան պղնձի. 2. յոռի, ներգակատար դահեկան. 3. գրամասեղան ուր ոսկին գյոռի դահեկանս. (ի-պ-ը խառըզլը) պոեըր ածէլ. 3. դեռատրելը ածէլ. 3. ինչիզ փէնկէրի կեօղէյէ-կեօղէյէ ինդիրէրէ:

Billonnage, պիլլօնաժ, ար. փոխանակութիւն դահեկանաց

Billonnement, պիլլոնմընթ, յոռի դահեկանաց ընդ լաւի. ննեցութիւն, խարդախութիւն դահեկանաց. դեռատրելը պիլլէրէրի կոյ ևերինէ ին-ուն-մնէ:

Billonner, պիլլոնէ, ը. փոխանակել գյոռի դահեկանս ընդ լաւաց. դեռատրելը ածէլ կիւլէրէ:

Billonneur, պիլլոնէօռ, ար. որ փոխանակէ գյոռի դահեկանս ընդ ճշմարտի. դեռատրելը ածէլ կիւլէրէն:

Billot, պիլլէօ, ար. կոճղ. 3. կոճղ գլխատութեան. պօնկէ-պ. 3. գ-լ պօնկէպ պօնկէ-պ:

Bimbelot, պէպէլօ, ար. խաղալիկ մանկանց. օյունճաք:

Bimbelotier, պէպէլօթիէ, ար. որ կազմէ, վաճառէ խաղալիկս մանկանց. օյունճաքճը:

Binage, պինաժ, ար. երկրորդ մշակութիւն. էրնեյէ պէֆտ կիֆէն պօրմէ:

Binaire, պինէռ, ած. երկուորական (թիւ). էրէ ապալը:

Biner, պինէ, ը. կրկնատօր առնել. էրնեյէ պէֆտ կիֆէն պօրմէ:

—, ը. մնառուցանել երկուս պատարագս ի միում առաւօտ. պէր կիւնէպ էրէ լէռնատրնճէ:

Binet, պինէ, ար. գործի ի վերայ աշտանակի վառն զճրագան մինչեւ ցյատակս վառելոյ. ծոր պէրիբէնէյի:

Binocle, պինօքլը, ար. երկաչեայ աչագք, հետադէտ. էրէ կեօղլէ-կեօղլէ-պ. կիֆինէ պօ-րմին:

Binome, պինօմ, ար. երկմանեայ քանիսնութիւն. էրմիկէր զէլ հնոնէրէյ:

խորժ. քաղաքավար. խոյր խոնհ-չյնի. խոյրխոհ:

Bienvenu, ue, պիէնվընիւ, ած. ընկալեալ հաճութեամբ. հաճոյ. ծոփոխ. խօր:

Soyez le —, բարեաւ եկիր. խօր կ'ելլինիր:

Bienvenue, պիէնվընիւ, էգ. ողջամբ գալուստ. ուրախութիւն կը տան վարձ օրհ:

Bière, պիէր, էգ. գաղաղք. *ճաղ. 2. գարեջուր. խոպոխ. 2. արբեցողութիւն. փիվ:

Bièvre, պիէվր, ար. կուղբան. գոնապատ: [մոփ:

Biffer, պիֆէ, ն. ջնջել. պօղ-

Bifurquer (se), ը պիֆիւրգէ, յ. յերկուս առանձնանալ. յերկուս բաժանիլ. յերկուս բաժանել. ընծիւղանոյ. էրէնց պիօղնանդ:

Bigame, պիկամ, ար. երկկին. երկամուսին. 2. երկից ամուսնացեալ. էրէ գործը եսիօր էրէ գօճաը օլան. 2. էրէ պէֆո եվղնհղ:

Bigamie, պիկամի, էգ. երկկնութիւն. երկամուսնութիւն. 2. երկրորդ ամուսնութիւն. էրէ գործը եսիօր էրէ գօճաը օլմա. 2. էրէնցի պէֆո նէրհոհ օլմա:

Bigarade, պիկարատ, էգ. ֆիւրինջ. նարընճ:

Bigarreau, պիկարօ, ար. կարծր հալիք. փրաղանի էրտղ:

Bigarreautier, պիկարօպիէ, ար. կարծր հալիք (ծառ). փրաղանի էրտղը ագաճը:

Bigarrer, պիկարէ, ն. խայտախայրիւ գործել. ալաճա ընհղ:

Bigarrure, պիկարիւր, էգ. խայտագոյն խառնուած. ալաճա պօղաճա բիւն. ալաճուղբ:

Bigle, պիկլ, ած. չիլ. խեհ. չաղ:

Bigler, պիկէ, չ. ֆիւր հայել. չաղ պօֆոհ:

Bigne, պիկն, էգ. այտուածք ի ճակատու. չիչ:

Bigorne, պիկօռն, էգ. ատ երկեղչիւր. ասվա եօրօն:

Bigorner, պիկօռնէ, ն. գործել զերկաթի ի վերայ երկեղչիւր ատի. ասվա եօրօն եղերինով էչնէհղ:

Bigot, ote, պիկօ, օթ, ած. բարեպաշտ, պաշտօնատէր առաւել քան զչափ պայմանի. կերպարանեալ բարեպաշտիւն. ասֆատ. ասուրհնա պահիպ:

Bigoterie, պիկօթըրի, էգ. աւելի քան զչափն բարեպաշտուհի. կերպարանաւոր բարեպաշտուհիւն. ասֆատ-ղութ. ասուրհնա պահիպչիւթ:

Bigotisme, պիկօթիզմ, ար. բարք առաւ բարեպաշտի. ասֆատղութ:

Biguer, պիկէ, ն. փոփոխել, փոխանակել զքարտուէսս (ի խաղս). օյատն փատղըտլարընը պէյիչլիէրմէ, ըրատն եղիմէ:

Bijou, պիժու, ար. (յտ. —x). զարդ ականակապ. 2. չքնաղ զարդք. պօճեվհէր ընէպչէյէն. ճէվհէր. 2. ընէրֆեն էընէօհֆեն. նատհոֆ եչիս:

Bijouterie, պիժութըրի, էգ. վաճառականութիւն, առտուտ ականակապ զարդուց. 2. ականք պատուականք. ճէվհէրճիլէթ. 2. ճէվհէր:

Bijoutier, պիժութիէ, ար. վաճառական, գործիչ ականակապ զարդուց. ակնադործ. ճէվհէրճի:

Bilan, պիլան, ար. հաշուեգիր. 3. կշիռ հաշուի. ալաճոփ վէրէճէթ փէֆիէրէի. 2. միջն:

Bilboquet, պիլպօքէ, ար. խաղալիկ մինչ. հաճը էրմատ:

Bile, պիլ, էգ. մաղձ. լեղի. 2. բարկութիւն. պֆերա. եօթ. 2. եօթէ:

Biliaire, պիլիէր, ած. մաղձի. մաղձական. ասֆրավ (եօլա, ընոլը):

Bibliomanie, գիրքոլիծմանի, ին. պրամելուԹիւն. Ֆիլոպ փերիլիյի, ուիը։
Bibliophile, գիրքոլիոֆիլ, ար. գրասէր. Ֆիլոպ ուերիցի։
Bibliothécaire, գիրքոլիոթիքեր, ար. գիւանապան. վերակացու մատենադարանի. * գրքապահ. Ֆի-լո-գիրքանի նուիրեալ։
Bibliothèque, գիրքոլիոթիք, ին. մատենադարան. * գրքատուն. Ֆի-լո-գիրքանի. 2. (Ֆի-լո-պ) Ֆի-լիյոլը։
Biblique, գիրքոլիք, ած. գրոց սրբոց. Ֆիլո՛գի հո-ֆոպրեր պոյեր։
Biche, գիշ, ին. եղն. պիշի ին։
Bichon, onne, գիշօն, օն, ար. եւ ին. բանուկաան շնիկ, քաճ. գիր ասյ ֆիլօ Ֆերօֆերյի, ֆոանիլիլը։
Bicoque, գիֆօք, ին. աւան դիւրաւիկ. 2. տնիկ. խըրճիմ. ի-գիհֆի-ուոը օլմայան ֆուագա. 2. ի-գիհիկ։
Bidet, գիփե, ար. մատաղաձի. Ֆիփիլի։
Bidon, գիփօն, ար. ատաման գինուորաց. Ֆոհուրա։
Bien, գիէն, ար. բարի. բարիք. բարուԹիւն. 2. ինչք. մեծուԹիւն. 3. բարեգործուԹիւն. առաքինուԹիւն. 4. օգուտ. շահ. էյի. էյլի. 2. վըրէյէլ. Ֆալ. 3. ի-այր ա-հել. Ֆուգի-լէլ. 4. Ֆայդա։
— , ին. բարութ. քաջ. 2. կարի. յոյժ. 3. գոգ իմն. գրեԹե. 4. յայտնապէս. ալ. էյի. 2. ըօֆ. գայէլ. 3. ասանի. հէհէն. 4. գլիֆէհա-րէն. րէհէն։
— que, կն. ԹէպԷա եւ. Ֆարագա։
Si — que, կն. այնպէս գի. որպէս գի. էյլի Ֆի։
Bien-aimé, ée, գիէն-ահե, ած. սիրելի. գէվլի-լի։
Bien-dire, գիէն-փի, ար. ճարտասանաւԹիւն. ՖիլոսոփայուԹիւն։
Bien-disant, գիէն-փիզան, ած. խօսող. ճարտասանական. փիլոգոգ. Ֆոսֆոհ։
Bien-être, գիէն-ի՝, ար. հանգիստ. հեշտ. գեր. խօշ հալ. հա-գա-ր։
Bien-faire, գիէն-Ֆե-, ն. բարիս առնել. էյլի էՖի։
Bienfaisance, գիէնՖեզան եւ գիէնՖիզան, ին. բարերարուԹիւն. էյլի։
Bienfaisant, գիէնՖեզան եւ գիէնՖիզան, ած. բարերար. էյլիպար։
Bien-fait, գիէն-Ֆե, ած. վայելուչ. գեղեցիկ. հի-ա-նի։
Bienfait, գիէնՖե, ար. բարերարուԹիւն. շնորհք. 2. օգուտ. շահ. էյլի. նիհալ. 2. հանՖէյալ։
Bienfaiteur, գիէնՖեփե-, ար. բարերար. էյլի պարիցի։
Bien-fonds, գիէն-Ֆօն, ար. անշարժ ինչք. գոյք. կալուածք. հող։
Bienheureux, euse, գիէնէ-ի՝, էզ, ած. երանելի. երանիկ երջանիկ. Ֆուլա-ափ. հէ-ա-փ. Ֆա-լա-։
Biennal, ale, գիէննալ, ած. երկամեան. էԹի էըլլըէ։
Bienséance, գիէնսէանս, ին. վայելչուԹիւն. պատշաճուԹիւն. խոհըլըէ. Ֆիանաթիկի։
Bienséant, ante, գիէնսէան, անդ, ած. վայելուչ. պատշաճական. խոհըլըէլը. Ֆիանաթի։
Bien-tenant, ante, գիէնդընան, անդ, ար. եւ ին. առաջիչ. Ֆալիէ. խ գօՖա-լ։
Bientôt, գիէնդօ, Ֆ. վաղվաղակի. չոփոաճոփ։
Bienveillance, գիէնվէյլանս, ին. բարեսիրուԹիւն. հաճուԹիւն. մարդասիրուԹիւն. հի՛-անի նուիրեալ. խոյրխոհըէ։
Bienveillant, ante, գիէնվէյլան, անդ, ած. բարեաս-

Bestiasse, պեստիաս, իգ. պրաաս. պանդպղր. հոյվան. լուղը։
Bestiaux, պեստիօ, ար. յոտ. դուար. արջառ. խաշինք. հոյվանաղ. փավար։
Bestiole, պեստիօլ, իգ. անասանիկ. բառաս. 2. տխմար. խակ. հոյվանցըէ. պեօճէ. 2. ահմաք. պեօն։
Bêta, պետա, ար. անասնատիպ. գրաաս. ապուշ. հոյվան ափըլլը. պեօն. լուղը։
Bétail, պետոյլ, ար. պաճար. դուար. փավար. հոյվանաղ։
Gros —, արջառ. ոըղըր։
Menu —, օդիք եւ այծիք. 2. խոզեան. խոզք. մանրաս հոյվանաղը. 3. փոնա՚ղ ախորիա՚։
Bête, պետ, իգ. անասուն. գազան. ճճի. 2. երէ. անասուն որոյ. 3. գրաաս. անասիպ. հոյվան. ճանավար. 2. ով հոյվանը. 3. ահմաք. ափըլըղ։
Bêtement, պետըման, մ. իբրեւ զանասուն. անմտու֊թեամբ. հոյվան կիպի. ահմաքցա։
Bêtise, պետիզ, իգ. թան֊ձրաամտութիւն. 2. անասնու֊թիւն. լուղըվըէ. ահմաքըէ. 2. հոյվանըէ. հոյվանճա իչ։
Bétoine, պետո՚ան, իգ. լո֊ա՚ատրմ. բոյս ինչ. փեսիկրէ։
Béton, պետօն, ար. շաղախ. լամա՚ր։
Bette, պետ, իգ. բազուկ. բոյս ինչ. փաղը։
Betterave, պետըվ, իգ. ճակընդեղ. *բանճար. չի֊փեանգիր։
Beuglement, պեօլըման, ար. բչիւն. պոչիւն եւ պոռա֊չիւն. պեօյիրմէ։
Beugler, պեօլէ, չ. բչել, պոչել (երընկոց). 2. մեծ֊բարբառ ազազակել. ճիչ բարձեալ պոչել. պեօյիրմէ. 2. պաղերըղ լաղըրմաք։
Beurre, պեօ, ար. կոպի. եւղ. *կարագ. ինկրէ խաղը։
Beurré, պեօրէ, ար. կա֊գեւանձ. պէր ասյ արմա՚ր։
Beurrée, պեօրէ, իգ. շերա հացի օծեալ կոպեւով. ինկրէ խաղը պէ֊րիւ֊լըի֊չ֊էֆէ֊փիլիփի։
Beurrer, պեօրէ, ն. օծանել կոպեւով. ինկրէ խաղը պէ֊րմէ։
Beurrier, ière, պեօրիէ, իէր, ար. եւ իգ. կոպեվաճառ. ինկրէ խաղըը։
Bévue, պեվի՚, իգ. վրիպանք. սխալանք. պալմի. խանըղ։
Bézoard, պեզօա՚ր, ար. անդեղեայ քար. խորտակ։
Biais, պիէ, ար. ծռութիւն. ծռաւթիւն. շեղութիւն. 2. հնարք. պայման. եղի ապաց. էյրիլէփ. 3. չափ. ըրէ. ոաղ։
En —, մ. խոտորնակի. ծռեւր. առ ի շեղ. էյրի. չէվինէ։
Biaiser, պիէզէ, չ. ծռել. խոտորել. 2. դաւաճանել. նենգաւթեամբ գնալ. 3. վարել ճարտարաւթեամբ. էյրի օլմաք. չըղըըփան չըփմաք. 2. փոլանփըրմաք. հիւնի իլէ վարընմաք. 3. ոա՚ղըղըլան փավրանմաք։
Biberon, պիպը՚օն, ար. սոսման առեղնաւոր. փի֊չի՚փ ըարըփ։
Biberon, onne, պիպը՚օն, օն, ար. եւ իգ. գինեմոլ. գինեսէր. արբշիռ. պէ֊փրի. ճի֊նի֊ան։
Bible, պիպլը՚, իգ. աս֊տուածաշունչ գիրք. փիհա՚֊պի ֆի֊փա֊փրէ։
Bibliographe, պիպլիօֆ֊ա՚ֆ, ար. մատենախօս. մատենա֊գէտ. տեղեակ գրաշմածոյ, գնոց մատենից. փիհա՚պլըրըն հոգ իւ֊ֆիյոֆիընը անլայան։
Bibliographie, պիպլիօ֊ֆի֊ա՚ֆէ, իգ. մատենախօսու֊թիւն. մատենագիտու֊թիւն. մոխֆէ՚ֆի ահվա՚լի փի֊հա՚ոգ։
Bibliomane, պիպլիօման, ար. գրասէր. հարեալ ի սէր գրոց. փիհոգ պէլիօն։

Berge, գե՜ռ, էֆ. *եզր բարձաւանդակ եւ սեպ. թաւմբ. 2. ժայռակերտաստղուց. 3. կուր. էլ՜ուփ վե՜ր ե՜ղ՜ր՜մե՜ էջյը. 3. ե՜ռ էլ՜ի՜ր ինոք ուվրէ ֆայ. 3. լ՜ռ՜ֆ՜ռ։*

Berger, գե՜ռ՜ժ, ռր. *հովիւ. 2. սիրօղ. ղօգան. 3. ո՜վկան. էռր։*

Bergère, գե՜ռ՜ժե՜, էֆ. *կին խաշնարած. 2. թիկնաթոռ. ֆ՜ռրը ղօգան. 2. ռրֆ՜ղը ե՜ռնգ՜ռ՜ևյե։*

Bergerie, գե՜ռ՜ժը՜ռ, էֆ. *գոմք. գաւիթ. ոչըխ։*

Bergeries, էֆ. յ. *հովուական վիպասանութիւնք. ղե՜ռ՜՛ռրէ ր՜ռևյե։*

Béril, գե՜ռ՜իլ, ռր. *բիւրեղ. գեղ՜ռֆ. ռֆ՜ռ՜ռ ֆ՜ռրինռ։*

Berle, գե՜ռ՜լ, էֆ. *ղ՜ռպյին լ՜ռխ՜ռ՜ռ. ռ՜ռ ֆ՜ռղ՜ռնգ՜ռ՜ռ։*

Berline, գե՜ռ՜լին, էֆ. *բե՜ռլի՜նեան կառք. գե՜ռլին հինդ՜ռվ՜ռ։*

Berlue, գե՜ռ՜լ՜ռ, էֆ. *շլացուխիւն աչաց. ևե՜ղ ֆ՜ռֆ՜ռ՜ռը։*

Berme, գե՜ռ՜ֆ, էֆ. *նեղ անցք առ ոտամբ պատուարի. ֆլինէրի՜ ևինեյինոք փ՜ռր ե՜ղ։*

Bernable, գե՜ռնռպլը՜, ռժ. *ծաղրալից. այպանալից. ևե՜ռլ՜ե՜նէ՜ցք՜։*

Berne, գե՜ռն, էֆ. } *ընդոծուցանել*
Bernement, գե՜ռնը՜ֆ՜ռ, ռր. } *ցանկալի զոք յօդս ի վերայ օմոցի. խաղ ինչ. 2. կատականք. էլի՜ ե՜ղ՜ինոք ռլիը օֆֆ՜ռ ևինէ. 2. ղևհ՜ղևնէ։*

Berner, գե՜ռն՜, ն. *ընդոծուցանել զոք յօդս ի վերայ օմոցի. 2. խաղ, ծաղր առնել. էլի՜ ե՜ղ՜ինոք ռլիը օֆֆ՜ռ ևինէ՜. 2. ֆ՜ռ՜ե՜ռ՜ ևինէ՜։*

Berneur, գե՜ռն՜ե՜ռ, ռր. *այպանօղ. ռևղհ՜ռ՜ ե՜ռ՜ինցն։*

Bernique, գե՜ռնիք, ռ. *ի զուր. նռֆինք։*

Berniquet, գե՜ռնիֆե՜, ռր. *Être au —, ի մայր շրջել. փինէնցինէ՜ռ՜ ևինէ՜։*

Béryl, ռ. **Béril.**

Besace, գէ՜ղ՜ռ, էֆ. *շալակ. բակնզիմ. հեյգե՜։*

Être à la —, *լինել մուրացիկ. փինէնցին ռլ՜ռ՜։*

Besacier, գէ՜ղ՜ռ՜ինէ՜, ռր. *շալակաւոր. մուրացիկ. հեյգե՜ռնէ՜. փինէնցին։*

Besaigre, գէ՜ղինէ՜ը՜, ռժ. *թթու. փոխռմաշհամ (գինի). ե՜ռղինցե՜. գ՜ռ՜ռ՜ղնռ՜ռ՜ճ՜ռ՜։*

Besaiguë, գէ՜ղինէ՜, ռր. *տապար երկտապրի. ե՜ռե՜ ռ՜ղըղը գ՜ռլ՜ռ՜։*

Besant, գէ՜ղ՜ռ, ռր. *բիւզանդեան դահեկան. վինէ՜ղ՜ռնիրօռ ռֆղինէ՜ռ՜։*

Beset, գէ՜ղե՜, ռր. *կրկին, հաստակ մեկնակ. հեֆ՜ե՜ ե՜ռ՜։*

Besicles, գէ՜ղինէղը՜, էֆ. յ. *հայեցիկ ապակի. աչագ. ինօղինէ՜ռ՜։*

Besogne, գէ՜ղօղինէ՜, էֆ. *գործ. վաստակ. գործած. էղ. ֆ՜ռղ՜ռհ՜ռֆ՜։*

Aller vite en —, *յառաջանալ, շտապաւ գործել. 2. ուսանել, վաստնել զինչս հայրենի. ե՜ղինէ՜ռ՜։ ռ՜ֆինէ՜ էղ ինօրվ՜ռ՜։ 2. գ՜ռգ՜ ֆ՜ղը՜ղը ինէղինէ՜ֆ ևինէ՜։*

Besoin, գէ՜ղ՜ռ՜ինէ՜, ռր. *կարօտութիւն. չքաւորութիւն. 2. պէտք. կարիք. հարկ. 3. քաղց. ն. պէտք, կարիք բնութեան. ևհղինռ՜ղէ՜. ե՜օ՜ռ՜ղ՜ռ՜։ 2. էֆղինգ՜ռ՜. հռ՜ճ՜ֆ՜. 3. ռ՜ճ՜ղէ՜. ն. գ՜ռ՜՛ֆ՜ ղ՜ռ՜ռվ՜ռ։*

Besson, onne, գե՜ռօ՜ռ, ռն. ռժ. *երկտուրի. ե՜ռե՜ղ։*

Bestial, ale, գե՜ռֆ՜ռ՜ղ, ռժ. *գազանական. վայրենի. հայվանի։*

Bestialement, գե՜ռֆ՜ռ՜ղը՜ֆ՜ռ՜, ռ. *խրթու գանասաւն. գազանաբար. հայվանի՜ռ՜։*

Bestialité, գե՜ռֆ՜ռ՜ղ՜ռե՜ֆ՜, էֆ. *անասնապիտուխիւն. հայվան էղ ֆ՜ռ՜։*

երկակողմանի փականք. փականք՝ զոր մարմին է փակել եւ բանալ ներքուստ եւ արտաքուստ. իւր ընդոծիլը իւրեր ֆոփանըր էլէիս:

Bénédicité, պենեդիսիթե, արբ. օրհնութիւն սեղանոյ. ընաւ պատառը:

Bénédiction, պենեդիսիօն, իգ. օրհնութիւն. խոյր պատառ. պերբէրէլ:

Bénéfice, պենեֆիս, արբ. շահ. 2. շնորհք. երախտիք. առաւելութիւն. 3. կալուած, երկիր պարգեւական. 4. բարերարութիւն. կալուած ժառանգաւորաց. էնոր. 2. էրիմ. ինայէլ. 3. վոճ. պոխշէլ օլառնաալ ինլէ. 4. էրշէլէր պէտէրիլ:

Bénéficence, պենեֆիսանս, իգ. բարերարութիւն. շնորհք. էյլիէ. էրէրէմ:

Bénéficial, ale, պենեֆիսիալ, ած. պատշաճեալ ի բարերարութիւն ժառանգաւորաց. պէտէրիլ ինլիալիճ:

Bénéficier, պենեֆիսիէ, արբ. վիճակաւոր որ ունի բարերարութիւն. պէտէրլի առիճոլ:

Benêt, պընե, արբ. ապուշ. անմիտ. առմաճ. պէօն:

Bénévole, պենեվոլ, ած. բարեակամ. էյլիէ իսլէյիճի:

Bénignement, պենինիէման, մ. սիրով. մարդասիրութեամբ. ինամէյլէ:

Bénignité, պենինիթե, իգ. քաղցրութիւն. մարդասիրութիւն. իսլիճիլիճ. ինամէյլի:

Bénin, igne, պենէ, նինիճ, ած. քաղցր. մարդասէր. լուիճ. ինամէյլի:

Bénir, պենիր, ն. օրհնել. 2. օրհնել. փառաւորել. իսփրիր, իլէպրիթ էլիմէթ. իւր պատառ օճառմաճ. 2. ալէճլառմաճ. իլէմէթ էլիմէթ:

Bénit, ite, պենի, իթ, ած. օրհնեալ ի քահանայէ. նուիրական. ճէֆոփոէ. ճէպօրէ. ապիկ:

Eau bénite, օրհնեալ ջուր. մէյէ ապիկ:

Bénitier, պենիթիէ, արբ. աւազան, անօճ ջրոյ օրհնեցոյ. մէյէ ապիկ ֆապը:

Benjoin, պընճուէն, արբ. ուպան. խիժ ինչ անուշահոտ. ապըլպէնճ:

Béquille, պեֆիյ, իֆ. ցուպ ծերոց. նեցուկ կաղաց. 2. բրիչ ինչ. փօլիուֆ պէյէնէյի. 2. իօփրաղը էշէլէնճէյէ պէր ապ ալմն:

Béquiller, պեֆիյիէ, ն. ծռծռիլ սչակիլ. նորոգել, կակղիլ զհող. իօփրաղը իսպէլէմէ, էշէլէմէ:

— , ն. շրջել ի գպոց. փօլիուֆ պէյէնէյիյլէ էրիրէմէ:

Berberis, պէրպէրիս, արբ. ծորենի. սկ. ամպէրպօրիս:

Bercail, պէրֆայլ, արբ. մանկաստղ. հանգրուան. ագըլ

Berce, պէրս, արբ. կարմրատանջ. ծռուչուն ինչ. 2. վայրի արկամմադիլ. տունկ ինչ. պէր ապ էրէլէ. 2. պէր ապ ֆէրման:

Berceau, պէրսօ, արբ. որոց. 2. հովանոց. տաճար. 3. կամար. պէրլէ. 2. լարիսփ. էօզլ. 3. էրմէր:

Bercer, պէրսէ, ն. որորել. շարժել զորոցն. 2. ողջել. պատրել. պէրլէ ապլամաֆ. 2. օրլամաֆ. ավէնորբմաֆ:

Se —, յ. պարարել, սիրափել զանձն (անուսի յուսով). էրէնփիյի ավօնորմաֆ:

Berceuse, պէրսէօզ, իֆ. կին որորիչ. պէրլէ ապլայըճը ֆարը:

Bergamote, պէրկամօթ, իֆ. դիւրահաղ ինչ տանձ. 2. ազգ ինչ անուշահոտ ծիրմանի. 3. տուփ ինչ. փէրկամօթլի արմ. 2. փէրկամօթլի լիմոնարմ. 3. փէրկամօթլի ֆոռնարմ:

ածք· փելլերինեան խալըճը խանչոճք նիւանը օլսն (ֆր)։

Bègue, դեկ, ած· կակազօտ. թոթով· էէէէ· էելըէէ։

Bégueule, դեկէօլ, էէ· կին պչրող, մեծամիտ, արհամարհոտ· փէ-էէնդօլ, խօվրըլը, ֆօտօլ էօրը։

Bégueulerie, դեկէօլըրի, էէ· պչրանք· զարդասիրիկ բարք· խօվ-րը· փէ-էէնդօլը։

Béguin, դեկէն, ար· գդակ մանկանց· խոփօ։

Béguine, դեկին, էէ· հաւատաւորք ինչ ի Բելգիա· 2· կին պաշտօնեաք. բարեպաշտ կերպարանեալ· դէր ոչ բահինդիկը խոչէնի· 2· ուրբեան շահինդի։

Béhen, դեհեն, ար· վառվառուկ· փշաբեղ· արմատ ինչ· ֆօտօրօլ օխօ· 2· ֆ· Ben.

Beige, դեժ, ած· անգործ· բնական· խոշոր· (կտաւ) բնական գունով· խոմ· ֆօֆօ· ջոխ։

Beignet, դեյնէ, ար· կարկանդակ, շօճի պտղով· իւր պիվէրի դեօրէ։

Bejaune, դեժօն, ար· թռչուն ձագ· 2· խակ· 3· խակութիւն· ոտիտութիւն· ւօվը ֆօրը· 2· ֆոյ· 3· ֆօյը-ֆ· ոճինիւ։

Bélandre, դելանդը, էէ· նաւ տափարակ· մակոյկ· ւօսօը ֆօյըճ· ոանօռ։

Bélement, դելըման, ար· բառաչիւն (ոչխարաց)· մէվիճ։

Bélemnite, դելեմնիթ, էէ· նեռաքար· նեռախնձր· ազգ ինչ քարացեալ խեցւոյ· ոչը ոչ ինչ էեւիւնէ ֆոպօֆըլը դեօճի։

Bêler, դելե, ն· բառաչել· *մայել· մէվիճ։

Belette, դելէթ, էէ· աքիսանս· կիւլիճիկ։

Bélier, դելիէ, ար· խոյ· 2· խոյ սասեղատուն· 3· խոյ· մանգղիճն· ֆօլ· 3· հաճը· 3· ֆէնեճիկ։

Belître, դելիթր, ար· դատարկասուն· խաճանաքնաց· խօվրօտ· փէ-լիանի։

Bellâtre, դելաթրը, ֆոյ· եւ ած· առտ, անհամ գեղեցիկ· ասխիճ կիւվէլ։

Belle-de-nuit, դելը-դը-նիւ-է, էէ· գիշերական յասմիկ· կիճճ ոէչ։

Belle-fille, դել-ֆիլ, էէ· (յ· Belles-filles)· ուրջու· խորթ դուստր· 2· հարսն· նու· էօլ էշլ· 3· կելին· օղօ-լ կէլի։

Bellement, դելըմա, ած· մէղմով· հանդարտիկ· խոֆճ· խօվլ։

Belle-mère, դել-մէր, էէ· (յ· Belles-mères)· մօրու· 2· զոքանչ· 3· սկեսուր· էօյճանու· 3· ֆայնանա· վիճիճ ոնոսը· 3· ֆայնանա· ֆօյճ ոնոսը։

Belle-sœur, դել-սէօռ, էէ· (յ· Belles-sœurs)· քհնի· 2· տալ· 3· նու· 4· նէր· պալըզըլ· 2· կեօրէ-ոճկ· 3· կելին· ֆօռրուլընէն կհլի· 4· կելի։

Belligérant, ante, դելիժերան, անթ, ած· պատերազմող· պատերազմասէր· ճինէճ· ճինիկ-կէր։

Bellissime, դելլիսիմ, ած· չքնաղագեղ· ըշդէն կիւվէլ։

Bellot, otte, դելօ, օթ, ած· սիրուն· կիւվէճիէ։

Belvéder, դելվէդէռ, ար· հովանոց· վերնատուն· էօօլէ։

Bémol, դեմօլ, ար· նշան ինչ երաժշտական· ռոճկէճէրը դէր նէվ նիչան։

Ben, դեն, ար· բան· ծառ ինչ եւ պտուղ· դեն ալճիը· ռոռրճոն ալճը· ռոռրճոն խօխռոռ։

Bénarde, դենառդ, էէ·

բուեսաք . (նկարչութիւն , քանդակագործութիւն , ճարտարապետութիւն , երաժշտութիւն , ճարտարախօսութիւն , բանաստեղծութիւն , կաքաւք) . ֆի-նո'-նէ լէթէֆէ :

Belles lettres, գեղեցիկ կամ բանասիրական ուսմունք . (գպրոցիկութիւն , ճարտարապետութիւն , բանաստեղծութիւն) . ֆի-նո'-նէ նէֆէթ :

Bel et beau ,
Bien et beau,
Bel et bien , } ած . ողջ բան . վանդակ լիով . ինչպէս պատշաճ :

De plus belle , ած . նորոգ . վերստին . էնէնէ :

En beau, ած . ընդ բարւոյ կերպարանաւք . էյի ռո-րէի էլէ :

Tout beau , ած . մեղմով . Հանդարտիկ . էռվօ :

—, ած . գեղեցկին . գեղեցիկ մասն . գեղեցկութիւն . կնոջ հնարանք . հնոտ :

Beaucoup , պօքո , ած . բազում . յոյժ . կարի . ըստ ինքեան :

Beau-fils , պօ-ֆիս , ած . ուրջու . 2 . փեսայ . էօյի էվլօտ . 2 . պամաղ :

Beau-frère, պօ-ֆրէռ , ած . աներորդի . աներ . * աներ-ձագ . 2 . տայդր . 3 . քեռայր . 4 . քենեկալ . փայն . պէճին փօրօշը . 2 . փայն . փօճա փօրօշը . 3 . էնէյնի . 4 . պաճանաք :

Beau-père , պօ-բէռ , ած . յօրայ . 2 . աներ . 3 . սկեսրայր . էօյի պօպա . 2 . փայնահ . պէճին էէռէբի . 3 . փայնահ . փօճա էէռէբի :

Beaupré , պօբռէ , ած . կայմ յառաջակոզման նաւու միտեաղ ի ցուցն կոյս . ինչինն պաշ ինօրֆէնըն ռէրեն :

Beauté, պօռէ , էէ . գեղեցկութիւն . գեղ . վայելչութիւն . 2 . գեղեցիկ կին , կանայք . 3 . բարութիւն . ազնուաւթիւն . ինօվէլէէ . նո-

ֆըլըբէլէբ . 2 . պէնօռնի պէպօ . 3 . էյնէէ :

Bec, պէք , ած . կտուց . 2 . ծայր լեզուի . ֆա . 2 . ած . պէլ :

Bécarre , պէքառ , ած . եւ ած . նշանադրոյմ ինչ եւ բաժշտական . ռօ-ռէնէրռ պէր նէնան :

Bécasse, պէքաս , էէ . ձիական թռչուն . կտցար . էնէվ ֆա-լառ . ըստ լըռէ :

Bécassine , պէքասին , էէ . ջրական կտցար . ռա ըստ լըռըռ :

Bec-de-canne , պէք-բըֆան , ած . ազիս եւ գործի ինչ . փօփըչյալ ապըլան պէր ռօյ էինէռ պէր ռօյ ապէրի :

Bec-figue , պէք-ֆիկ , ած . (յոգ . Becs-figues) . թռչակեր թռչուն . * թռչակերուկ . կռնիչ ֆա-լառ : [էինէրուկ :

Bèche, պէշ , էէ . բահ . պէլ .

Bêcher, պէշէ , ն . բրեկ պէրկեր բահիւ . պէլլէպէ . փամֆա :

Becquée, պէքէ , էէ . կտուց մի չամի . փա-լառն խամրառա-ռառա վէրտիկ պէր ինօռ-լըբէ նէռ :

Becqueter , պէքըբէ , ն . հարկանել կտցաւ . ինօռլամֆա :

Bedaine, պըռէն , էէ . որովայն (մեծ) . (պէռէռ) փաբ :

Bedeau, պըռօ , ած . սպասաւոր եկեղեցւոյ , վարդապետանոցի . էնէնէ , պէռէնէ էըշէնէրէռ :

Bée , ած . Beant.

Beffroi , պէֆռուա , ած . դիտանոց . աշտարակ պահապորդաց . 3 . զանգակ ազգի . լան փա-լլէռէ . պէռէչ փա-լլէռէ . 2 . հէնէմֆա լանգը :

Bégaiement, պէկէյմ'ան , ած . քաղքենատութիւն . էէկէլէէ :

Bégayer, պէկէյէ , ն . թռթռիլ . կակազել . էէկէլէմֆա :

Bégu, uë, պէկիւ , ած . (էի) որ չէ անցանելոյ զաւուրըք ունի միշտ զնչան ամացն յաստամունս . վէռինը կէպօնէռէն

Bave, պ-վ, ի՛ֆ. լորձունք. ա-ւիսաբ:
Baver, պ-վե՛, ն. լորձունս ծորեցուցանել. ա-ւիսաբ ա՛ֆըլմաֆ:
Bavette, պ-վե՛ֆ, ի՛ֆ. կրծանոց տղայոց. *կրծկալ. ևեօւ-ւե՛-ֆ:
Baveuse, պ-վեօ՛զ, ի՛ֆ. ձուկն ինչ. պէր ա-յ պ-ւըֆ՛:
Baveux, euse, պ-վե՛օ, ևօ՛զ, ա՛ֆ. որ լորձունս ծորեցուցանէ. լի լորձամբք. 2. կիսախեաց. ա-ւիսաբ ա՛ֆըֆա՛ն. ա-ւե՛-ւըը. 2. ե՛-ւըը ֆէլըմ՛զ:
Bavocher, պ-վօշե՛, ն. անմաքուր դրօշմել. ա-ւա-ա-ւուսաբ քանդակել. ֆէ՛-ւէ-պշե՛- պ-ա-ւ՛ֆ. շե՛ֆելէ օյ՛ֆ՛:
Bayer, պեյ՛, ն. յա-ձիուս կալ. հայել ապշու-թեամբ, բերանաբաց. 2. անհնարին տենչանալ. ա-ղղը ա-ղըֆ՛, ղ-ղղը՛ ղ-ղղը՛ պ-ֆ՛-մ՛ֆ. 2. ղ-յե՛ղ-ի՛ֆ ա-ւէ-շե՛ֆ՛:
Bayeur, պեյե՛օ-, ա-ւ. որ հայի բերանաբաց. ա-ղղը ա-ղըֆ՛. ղ-ղղը՛ ղ-ղղը՛ պ-ֆ՛ան:
Bazar, պ-զա-, ա-ւ. հրապարակ. վաճառանոց. պ-ղ-ւ՛. ղ-ւըը՛:
Bdellium, պ-ֆե՛լիօմ՛, ա-ւ. քարախունկ. խե՛ղղ՛:
Béant, ante, պե՛-ի՛, ա՛ֆ, ա՛ֆ. բացեալ. ա-ղըֆ՛:
Béat, ate, պե՛-, ա-ֆ՛, ա՛ֆ. բարեպաշտ. կեղծաբարեվարք. բարեպարիշտ. ղ-հի՛ֆ. ա-ա-ւրե՛ա ղ-հի՛ֆ՛:
Béatification, պե՛-ա-ֆ՛ֆի՛ֆ-ֆ-ա՛ֆօի՛, ի՛ֆ. կարգելն, դրոշմելն ընդ երանելիս. ֆ-ա-ֆ՛-ղղ՛ ա-ղըա՛-ղ-ա՛ ի՛ղղէրմ՛ֆ՛:
Béatifier, պե՛-ա-ֆ՛ֆի՛ֆ, ն. կարգել ի շիս երանելեաց. 2. առնել երանելի. ֆ-ա-ֆ՛-ղղ՛ ա-ղըա՛-ղ-ա՛ ի՛ղղէրմ՛ֆ՛. 2. ֆ-ա-ֆ՛-ղղ՛ ե՛ֆ՛ֆ՛:
Béatifique, պե՛-ա-ֆ՛ֆի՛ֆ, ա՛ֆ. երանացուցիչ. որ առնէ երանելի. ֆ-ա-ֆ՛-ղղ՛ ե-ա-ֆ՛ֆի՛ֆ՛:
Béatilles, պե՛-ա-ֆ՛ֆի՛լ, ի՛ֆ. յֆ. մանր մանր հատիկներ. ի՛ղի՛ի՛ ի՛-ա-ֆ՛ֆի՛ֆ ա՛-ֆ՛-ֆ ֆ՛-ա-ֆ՛ղղ՛:
Béatitude, պե՛-ա-ֆ՛ֆի՛-ա-ֆ՛, ի՛ֆ. երանութիւն. ֆ-ա-ֆ՛ղղ՛-ղղ՛-ֆ. ա-ե՛-ֆ՛. պե՛-ա-ֆ՛ֆ՛:
Beau, bel, պօ, պե՛լ, ա-ւ. ա՛ֆ. **belle**, ի՛ֆ. ա՛ֆ. գեղեցիկ. վայելուչ. 2. քաջ. ատակիկ. 3. ամենևին. ի՛-ղի՛լ. ֆ՛-ղ՛-ա-ֆ՛ա. 3. էյի՛. ա-ա-ֆ՛ա. 3. պե՛-ա-ֆ՛-ֆ՛ի՛ֆ՛:
L'avoir beau կամ **belle**, պի-ատ ժամ ունել. ատամբ պատիւ ունել. էյի ֆըբ-ա-ֆ՛ի՛ օլմաֆ՛:
Il fait beau voir, գեղեցիկ ի տեսանել է. ի՛ե-ւբի-ի՛ֆ՛ֆ ղէյ պէր:
Il fait beau se promener, ժամ ի դէպ է ի շիս զբոսանաց երանելոյ. ֆ-ա-մ՛ ի՛ղղ-ֆ՛ղէյ ղըֆ-ա՛ֆ՛ ի՛ղղէրմ՛ֆ՛:
Un beau jour, յաւուր միում. օր մի յաւուրց. ի՛-ղի՛-ա ա՛ֆ-ւիւֆ՛. պէր ի՛ֆ՛ա՛:
Un beau matin, յաւուր միում ընդ ատ ընդ առաւօտն. պէր ա-ա-ֆ՛:
Vous me la donnez belle, խաբէք զիս. ծիծաղիք զի-ղղե. ա-ւ-ա-ւըյե-ւ-ա-ա՛ պ-ղղի՛. ֆ-ա-ի՛-ւբ ի-ա-ւ-ա՛ պ-ղղի՛. ֆ-ա-ի՛-ւբ ի-ա-ւ-ա՛ պ-ղղի՛:
Vous me la baillez belle, պատրէք զիս. հաւատացուցանել իմն կամիք ինձ. պ-ղղա ի-ա-ի-ա-ւ-ա-ֆ՛ի՛ֆ ի-ղի՛ի՛ֆ ի՛ղղէրմ՛ֆ՛:
L'échapper belle, յաղողութեամբ ապծանել. ա-ղըը՛ էլէ, էյի ֆ-ա-ւբի-ա-ֆ՛ֆ՛:
Vous avez beau faire et beau dire, թէպէտ եւ բազում խօսիցիս. արչափ ինչ եւ առնիցես. ղէ ֆի ա-ե՛յլ-ֆ՛ղ. ղէ ֆի ֆղի-ֆ՛ղ:
Coucher à la belle étoile, ննջել բացօթեայ. ա-ղըֆ-ա ա-յ-ա-ֆ՛ֆ՛:
Le beau sexe, կանանք. ազգ կանանց. ղէ՛ննէ՛ֆէր:
Beaux arts, գեղեցիկ ա-

տալոյ ի խնդրոյ խմբէ. 3. բանդագուշել. գանդատիլ. պյլպյլը խօսել. փչուիլն օդ. փռռռռնալ ևօղերիկ եկաւ փայտ. 2. պօղ պըռռըն. գնալ գելոյ ըզբոյ ընդ ճեղ ղեկ. 3. պայքարիլ։

— le pavé, յածեալ ընդել դասաբկոտիմամբ. թափառեալ ընդել ընդ քաղաքն. ընկերտիլ պոլ պոլ ևընդէ. եօթևոյ պերդիլ կիպով կընդէ։

— l'eau, ի ջուր աղալ. ի գուր ջանալ. պօղ եբեր ըռըռընդէ։

— en retraite, տեղի տալ ի ճակառաս. յետս կալ, ի բաց մեկնել ի ճակառաս. 2. ի բաց կալ, մեկնել յայրեհէ կամ յընկերութենէ իմբէ. 3. տեղի տալ, զիջանել ի մաքառմանն. ճենէ. պեն կեր կերէնդէ. 2. պռռնեռան, պռռռռռան կերբ կերէնդէ. 3. փաճաղելեռ բռռնէնդէ ևօղոկերբէ։

Mener battant, ափիբերան առնել. կարկել, պապանձեցուցանել զոր. 3. ամենեւին իակ չարիճել ուսմբ (ի խաղոց). 3. — les ennemis, փախըռտական արարեալ հալածական առնել. ոդնընդ ընթափռփ. 2. (օդռռնդա) պիռռպիռնէն ենդէ. 3. ընվռռռել։

— du pays, ընկել ընդ բաղում գաւառս. բազում վայրս տեսանել. 2. զբազում ինչ իրաց խօսել. ըզծ ծիկերեկընէր ևերդէ. ըզծ եէր ևօղոկ. 2. ըզծ ռռպիկեր եռընկերնիկ պօհպեի եմկ։

Tambour battant, ի ձայն թմբկին. 2. փողով եւ թմբկաւ. աշխարհառաս յայտնաւ. թմեռամբ. առաջի ամենեցուն. պռվռռ կալոբոք. 2. ինվռռնռռ, կալ եռեբէ։

— la mesure, նշանակել ձեռամբ, ռտամբ զչափ եր գոց. պռռմիկ վռռրմէ։

— les cartes, խառնել զքարտեաս խաղոյ. ոյոռն ևեռկըռնէը ֆռրբկնէրմէ։

— l'estrade, դիտել, լրտեսել զկայանս թշնամեաց. պիռչռն ևերկերնէի ընռռռլմէ։

— l'or, etc. գործել թիթեղս ոսկիս. վռրմէ եռմէ։

— monnaie, գահեկան հատանել. 2. հալմայթել, գռռնել, արծաթ. ռեէռ պռռմէ. 2. ռէչէ պեճերմէ։

—, չ. թնդալ, ի վեր վազել (սրտի). (ևերբէ) վռրմէ, ոյոռմէ։

Se —, յ. կռուիլ. ընդհարիլ. պեօյնռմէ. վռրռռմէ։

Baudet, պօռէ, ռբ. էշ. 2. ապուշ. գրաստ. ելէ. 3. ղռղըն. հայվան։

Baudir, պօռիռ, ն. գրգռել (զշուռնս) յօրս. (ևեօթէչի) վռ ևընռռրմէ։

Baudrier, պօռռէր, ռբ. կամար, գօտի սուսերի. ևըռըճ պռռըճ. հմռմէ։

Baudruche, պօռռեշ, ևէ. թաղանթ աղեաց եղիւն ի պէռռըս թի իճեղնագործաց ոսկւոյ. ռըռըր պռղըռռշընէն ինճե պերմէ։

Bauge, պօթ, ևէ. տղմուտ գաւազ վարազի. 2. շաղախ. եռպն պօռռըս եռիռըշը. 2. ևռռռ։

Baume, պօմ, ռբ. բաղասմուխ. ռարաստամ. 2. անռնուխ. պերկեռն ռպճը, եռըշը. 2. նռնէ։

Baumier, պօփէ, ռբ. ռպրաստամ. ծառ բաղասմուխի. պերկեռն ռպճը։

Bavard, arde, պռվռռ, ռռռ, ռէ. շատխօս. լռճռպեն։

Bavardage, ռ. Bavarderie.

Bavarder, պռվռռռք, ն. շաղակրատել. լռճռպեն ըբէ եռմէ։

Bavarderie, պռվռռռքռէ, ևէ. շատխօսութիւն. շաղփաղփութիւն. ևերկերկէ։

Batiste, պաթիստ. է՝. բամբակի կտաւ. փոխինոտ։
Bâton, պաստօն, ար. գաւազան. բիր. ձեռնափ. ագիս։
— **à deux bouts**, բիր երկաթաձաւար ծայրերէն. է՛է ունեցող փոխիր ձողը ագիս։
Sauter le —, առնել յատկանշեալ կտուց. 2. յետս վարանեալ կալոյ որոշել ինչ հաւասարութեամբ. խոնիր խոնիրիչ, ջոր ուլ խոնիրէ. 3. պէր ոչ ընդունելիութիւն պատճառել ումեք։
Tirer au — կամ au court — avec qn., մերձաւորել առանց ինչ կասկածոյ պիղատնել յիւրից. խափան ելմուկ խոնիրիչներ՛ն հաճախակի ընծայել։
Tour du —, ծածուկ եւ անբլուայ շահ. ինչպէս վնաս ներգործել ումեք։
À bâtons rompus, բազմաձեւ ընդհատութեամբ. ինքնագլուխ բազումս. ոչ վերջերէ. պեղծորէն։
Bâtonner, պաստօնել, ն. գանել. հարկանել. 2. ջլնջել. պէյնէյլէ պէտէ. վնասել. 2. պօշմել։
Bâtonnier, պաստօնիէ, ար. գլուխ, յառաջակաց խոնարհաց. վէրէլ է՝ պավէ պուլը։
Battage, պատաժ, ար. ծեծելն գցորեան. 2. ժամանակ ծեծելոյ գցորեան. պուղայ պէտէ. 3. պուղայ պէտէ վճիլը։
Battant, պատան, ար. աւուն, լիզու գանգակի. 2. մեւ դրանց. ըն պէլէ. 2. գոփա գռնոտը։
Batte, պատ, է՝. ատիան, մանն հարմելոյ գերկիր. 2. անգան, կոճղ մատչաց. 3. աւանդ փայտեայ. ինչ ներքնադրը. 2. ըմպէլըճը ներքուստ. 3. ոտնակաւ գործիք։
Battement, պատըման, ար. բախիւն. վնասուլ։
— **d'ailes**, աւաւնուելի. գոռ-

նատրըճը պէրի պէրինէ վնասելու. չըրգընու։
— **de mains**, կայծիւն. ծափահարութիւն. է՝ գոգու։
— **de cœur**, մեղիւն սրտի. խանգճան. խիւրէ ոյնամօտը։
Batterie, պատըր, է՝. կռիւ. 2. մարտկոց. շար պիցից պնդընկեցաց. պնդընկէցք. 3. տեղի մարտկոցի. 4. մեմկահարութիւն. 5. քնարահարութիւն. պէոյնէ. 2. ընդ ընոփէլուր. ընոփէլու. 3. ընապէ. 4. պավէլ չալմա. 5. փիլուր չալմա։
— **de cuisine**, անօմք խոհանոցի. ալէտնէ գուլուրը։
Batteur, պատէօ, ար. հարկանօղ. վնասուճա։
— **d'or**, մեխմեղնապատ. պարծիչ ոսկի մեխմեզան. ալ ընաձ վնասուգը։
— **en grange**, կասիչ. որ ծեծէ ցորեան ի կալ. խըզընէնէ պուղայ պէտէն։
— **d'estrade**, գէտ ճանապարհի. խօլ կիօղէպճի։
Battoir, պատաար, ար. պնդահար. գործի ձգելոյ գգանդ խաղոս. 2. տափան մատչաց. ընօ վնասրողը. 2. ընօփաճ։
Battologie, պատօլօժի, է՝. շատխօսութիւն. աւելորդ կրկնութիւն. խանչոփըը։
Battre, պատը, ն. հարկանել. ծեծել. 2. հարմեզ (գերկիր). 3. ջոջել. կոխել. հաւանել անցանել. 4. ծփել. ողոզել. վնասոփ. (փէտան) չալմոփ. պէոյնէ. 2. (ընօփրաղ) փէղնէ. 3. կիղնէ. ոչընէ. 4. չալփատոփ։
— **des mains**, ծափս հարկանել. կայծել. եւ փոփոխ։
— **la campagne**, շուրջ յածել ընդ գաշտս առ ի դիտել զդիրս, զչարժմունս շինուածոց. 2. խառատել ի կարգ քանից. խառն ի խուռն առ ի խոյս

Baster, պաստէ, ե. բաւա-
կան վինել. եբնիբ օլմաք։
Basterne, պաստէռն, իփ.
կառք ինչ առ նախնիս. ակը
ոչ ինչ տրտպատը։
Bastide, պաստիտ, իփ. ա-
ձարանոց. խոշ եվի։
Bastille, պաստիյ, ար.
պատուար. հիսար։
Bastinguer (se), ը պաս-
տինիլ, յ. ամրանալ ի կառա-
ւկայ պատնիշի. եբլէնն պէ-
պէ տրտբնտա հըգիշ օլմաք։
Bastion, պաստիօն, ար.
պարիսպ. ճարտկաց. հիսար.
պաստիյոն։
Bastonnade, պաստոնատ,
իփ. բրածեծ գան. հարուած
գաւազանի. տոյոք։
Bas-ventre, պա-վանթր,
ար. (յտ. — ventres). առորին
ճասն որովայնի. ալի գործ։
Bât, պա, ար. հասարա-
կաբար։
Bat, պատ, ար. տուն
ձկանց. պալըբ գոյդտալա։
Bataille, պատայլ, իփ.
պատերազմ. ճակատ. հինդ։
Batailler, պատայլէ, ե.
պատերազմիլ. 2. ճաքատիլ.
հինդլէշիլ. 2. նիզա կռիվ։
Bataillon, պատայլիօն, ար.
վաշտ. հետեւակ գունդ զօ-
րաց. պոլուքեն. տափէր պէս-
ըէ-յէ։
Bâtard, arde, պատար,
առտ, ած. խորթ. պոռ-
նըկորդի. 2. վայրենի. օտար.
էնչ. եօյէ. 2. եկոյն։
Batardeau, պատարտօ,
ար. ճոուտն. պատուար. ոս-
պէնոփ. ճիմիբրէ։
Batardière, պատարտիէռ,
իփ. գարասաման ճաւատպա-
տուհի ծառոց պատուասուն-
լոց. ալընմըշ եկոյնի գինուն
եբբէ։
Bâtardise, պատարտիզ,
իփ. վինելն պոռնկորդի. խոր-
ճոուճիւն. էնչլէփ։
Batate, տ. Patate.

Bateau, պատօ, ար. նաւ.
կուբ. 2. ապտան, ժապճին
կառաց. գոյբէ. 3. ար պա-
պէրինէ, ընէռնէռ։
— à vapeur, շոգենաւ. ջուխ
կէռիռ. վափօր։
Batelage, պատըլաժ, ար.
խաղ ձեռաց. ձեռնածու-
ճիւն. 2. վարձ նաւակի.
հօգեպատուլըգի. 3. գոյբէ
գործը։
Batelée, պատըլէ, իփ. կե-
ռան վիոյ նաւտա. ակը գոյբէ էե-էե։
Batelet, պատըլէ, ար. նա-
ւակիկ. փէ-լէ-փ գոյբէ։
Bateleur, euse, պատը-
լէօռ, էօզ, ար. ևս իփ. ձեռն-
ածու. 2. ժաղրածու. ջա-
րախաղաց. հօգեպատ. 2.
ճուռեպլէնէ. ճոմպօզ։
Batelier, պատըլէ, ար.
նաւավար. գոյբէիը։
Bâter, պատէ, ն. հասա-
րել. ակոռբ գոճաք։
Bâti, պատի, ար. կազմուածք,
ճաստուն (գրան). 2. հարե-
ւանցի կարան. (գոփռա) ի-
գըմը, ժողրոմալարը. 3. չո-
ճա. էրէնէլի փէփէ։
Bâtier, պատիէ, ար. հա-
վիտատարծ. ակոռըճի. առրան։
Batifoler, պատիֆօլէ, ե.
զաղայոյ գործ գործել. պիա-
զու ևս զծաղու գալ. չօճաք
կէպի օյնամաք. ֆարֆարալըգի
էռնէփ։
Bâtiment, պատիման, ար.
նաւ. 2. շինուած. կէփ. 3.
նաւ։
Bâtir, պատի, ն. շինել.
կառուցանել. 2. հարեւանցի
կցել. ճիճիեւ կարել. նաք-
ճաք. պինա էռնէփ. 3. չո-
ճաք. էրէնէլի փէփէ։
Bâtisse, պատիս, իփ. շի-
նուած, կազմուած որմոց. փէ-
վար նաքըմը, պինաքը։
Bâtisseur, պատիսէռ, ար.
շինուածատէր. որ սիրէ շի-
նուածս կանգնել. պինա պէ-
էնաք։

սկիզբն. հիմն. 3. ներքուկ. հաստատութիւն. ծագումն. ֆոյիթքին. ֆոյիթահ. ըսպոն. 2. ատլ. ինքնել. 3. փոխինք. տրփոս:

Bas-fond, պա-ֆօ՝, տր. (յթ. — fonds). գետատափն տակի. 2. ծանծաղուտ վայր. ը-ֆո-ր ԻԲՐ. 2. ոըղ ԻԲՐ:

Basilic, պազիլիֆ, տր. արքայիկ օձ. 2. արքունի բոյս. չահատպրամ. ֆահֆահ. 2. ֆիւլէյեն:

Basilicon, պազիլիֆօ՝, տր. արքունական ապիզանի. ֆատատոզ ծլհիթի:

Basilique, պազիլիֆ, էֆ. արքանի, գլխատոր, մայր եկեղեցի. 2. ապատանք արքունի. 3. առեան առ. Հատմայեցիս. պոշ փլխոթ. ոթըսինն փլխոթոթ. 2. ֆոփլահ ոթրայը. 3. մահփիմ:

—, ած. եւ ֆայ. էֆ. գլխատոր երկաք բազկի. փօլշահ պամարը:

Basin, պազի՝, տր. կատարյր ֆիեզան է ի բամբակէ. ֆոչեն:

Basque, պատ, էֆ. ատրան Հանգերձից. տատան. իմիթ. փէշ:

Bas-relief, պա-ռըլիֆ, տր. (յթ. — reliefs). Հարթ քանդակ. ոչ ֆապոլշմա էշ:

Basse, պաս, էֆ. ատուար ձայն. բասմբ. պամ. ֆապա ոէֆատ:

— de viole, ատուարտաձայն քնար. պամ ոէոլէ փէման:

Basses, էֆ. յթ. ծանծաղուտ վայրք. կոյտք աւազայ. խոմֆք. ոըղ ԻԲՐԼԻՐ. ֆաճուլ. ֆայա:

Basse-continue, **Basse-contre**, էֆ. անպաս-ֆօնթինիւ, դատար բասմբ. պաս-ֆօնթրը, պէր փիւլէոյէ ֆատա ոէս, ճուչիֆատ պէֆ:

Basse-cour, պաս-ֆուր, էֆ. (յթ. Basses-cours). վայրատաւիճ Հաւուց. ֆաստ պամը. ոչըլ:

Bassement, պասըման, ած. անտրգուճիանմբ. գծուած օրինակաւ. ֆապա, ոլլոֆ պէր ֆուրչ էյէ:

Bassesse, պասես, էֆ. գձուճիթիւն. անտրգուճիթիւն. վատճառուճիթիւն. ոլլոֆլըէֆ. պոյոչըլըէֆ:

Basset, պասէ, տր. բատրակ կարճատն. 2. ատր կարճատուն. ֆըսաս ոյոֆլը ֆուղը. 2. պաճոֆօրըղ փէլէ:

Bassette, պասէտ, էֆ. խաղ ինչ քարտիսի. պէր ֆիւրլիֆօրատն ոյոռնաս:

Bassin, պասէ՝, տր. կոնք. 2. աւազան. պուտնարգ. 3. ջրչիղջ. 4. լիրանցատչք. հովիտ. 5. նժար. լեյէն. 2. հովտաղ. 3. — խոչինէպէ. 4. փող ատրոը. փերիք. 5. ֆիւրոչէ ֆէռչիս:

Bassine, պասին, էֆ. կոնք մեծ. պուտնարգ. պէրչէֆ լեյէն. ֆապան:

Bassiner, պասինէ, ռ. ջեռուցանել զանկապին. փէռլեյէն էյէ ըսոչֆմոֆ:

— une plaie, չուանալ, արրըել գմէրա. ֆուրոյը ֆոյֆոմոֆ, ֆիֆգչլիֆոֆ:

Bassinet, պասինէ, տր. ակահակ հրացանէյ. 2. գըլխանոց երկաթէ. 3. խոռչք երակաց երիկամանց. ֆիֆէ ֆոչիռը. 2. փէմբր փիլհ. 3. ֆոյֆէֆ ֆոչիռ պոռչ:

Bassinoire, պասինուար, էֆ. ջեռուցիչ անկողնոց. ֆոֆոռ ըսոչմա էչին պէր ալոֆ:

Basson, պասոն, տր. առուարտաձայն գալարափող. 2. առուարտաձայն փողաք. պամ ոէփոչը գսոչնա. 2. պէմոէփոս գսոչնաճը:

Baste, պաստ, տր. միառոյն տերեւոյ (է խաղս ինչ քարտիսի). ըսպոֆէ պէյէ:

—, ինչ. բառական է. այսչափ միայն է. եւ վերէր. պասֆափար:

ապիան ձիոց. ոլըն պոմպըընը պատլամոք. գան ճկվկլանընը ձեռ կրնէ։

Barrette, պառէտ, էգ. գգակ. խոփոս. ֆէս։

Barricade, պարիգատ, էգ. պատանէշ. հոդապլուր. քարակոյտ. խոպոտ. ճերիկրիս։

Barricader, պարիգատէ, ն. պատանէշ ածել. փակել պատուհըօք. սեղմել վիմօք. ճերիկրիս էլ գոփամոք. ակռա կրնէ։

Se—, յ. ամրանալ ի պատանիշի. 2. փակեալ կալ. ճերիկրիս ինքզինքնէ, հըֆղ օլմոք. 2. գոփանըզ գալմոք։

Barrière, պարիէռ, էգ. խաղխաղիայ դուռն. վանպակապատ. 2. պատնէշ. պատուար. 3. գուռն. 4. որմածք. արգելոց. 5. արգել. խափան. ֆոֆռ-ֆոփռ. ֆոֆռ. ֆոբմոքըք. 2. ակռոտ ֆռըլ-ճերիկրիս. 3. ֆոփռ. 4. փէօրն խարռֆը ֆոփանըք էնը. 5. քնիքլ. մանի։

Barrières, էգ. յ. սեղի. կայան բաժապետի. մաքսատուն. վէրլիէռնէ. կօմրիռֆռ էրէյ։

Barrique, պարիգ, էգ. տակառ. 2. չարիր մանր տակառի. չափ ինչ գինւոյ. ֆըչը. 3. պէր նէվ շարոպ կօլլէռնէ։

Barses, պարս, էգ. յ. տուփք իէչի. շոյ ֆռանսըզը։

Bartavelle, պարթավէլ, էգ. կարմրակաքաւ. ֆըրմըչը ֆէրլէ։

Baryte, պարիգ, էգ. ծանրահող. պէր ազ մոփէն։

Baryton, պարիթօն, ած. հնաձ. բմիաձայն. ազըր փէրփէ. 2. իմպէռէ ազըր (ֆիլ)։

Bas, basse, պա, պաս, ած. խոնարհ. ցածապոյն. տապրին. ներքին. 2. քամբ. բուխի, տուտար (ձայն). 3. խոնարհապոյն. կրտակր. 4. անարգ. գձուձ. վատ. վատ. իի. 5. ծանծաղ. տակատանիտուս. ալլոգ. ալաղէթ. ալի. 2. գոպա (փէրգէ). փէռի. 3. բնիւղէռի ալլոգը. կռնա. 4. խօր. ալլոգ. գոպա. 5. ազը։

Le temps est —, պղտոր է՛ն օդը. հովս պռալռընըի փըր։

Le jour est —, տապտաղտաղ է օրն. ոփլամ ալռայօր։

Le Bas-empire, վատիմպրատռատ ռէբռուիմբիէն Հռոմայեցւոց. խոսի Րօմալըլար փէվլէրինին պէվռը։

Avoir la vue basse, լինել կարճատես. պռօբէրնի գռաքաղտ օլմոք։

A basse note, ձայնիւ մեղմով. խռվռը ակռ էլ։

Messe basse, ի իմիւ պատարագ. պէնէնմոկ լինռօբէռ։ —, ար. առանձին կողմն. առանձն. 2. առուտր ձայն. ալաղէթ խոբռֆը. (պռզ) խռնէյի. 2. գոպա ակռ։

Mettre à —, կորճանել. նըզիմոք։

Mettre —, ճնանել. ձագս հանել. խռվռռալմոք։

Plus —, խոնարհագոյն. ի մռատ. առկաւիկ մի յետոյ. պէր ազ ալաղռա. պէր ազ ածնըա։ —, ած. ի վայր. ի խոնարհ. 2. խոնարհ ձայնիւ. ալռզը. ալաղռա. 2. ալլոգ ակռ էլ։

Par —, ած. ի վերոյ գետնոյ. էրը խռնի-նոփ. ալլի գոխռա։

Bas, պա, ար. զանկատան. ջրռզ։

Basalte, պազալդ, ար. երկաթածակուճ. պէյոհ ճըրմըր. ճհհէ՛՛ ռոլը։

Basane, պազան, էգ. մաշկ խոյոյ. կի-գէրի. ճըլին։

Basané, ée, պազանէ, ած. իռուխ. արեւակէզ. խոսէր։

Bascule, պասգիւլ, էգ. բասնալիք (չարժուն կամրջաջացը). 2. երեւէլք. խաղ ինչ. նէռամքի. 2. փանգալգիչի։

Base, պազ, էգ. խարխափուն. պատուանգան. 2.

Baret, պաո֊ք, ար. գոչիւն, բառաչ. փղի. ֆիլ ուղտ։
Barguignage, պառ֊կինքաք, ար. երկմտութիւն. ծուխք մտաց. բարբառանք. չքաղահ. փարթերըլըք։
Barguigner, պառ֊կինքել, ը. վարանիլ. բարբառիլ. փարթերըլ, չքաղահիլ օլմագ։
Barguigneur, euse, պառ֊կինքող, ղոչ, ար. եւ ած. վարանաւոր. չքաղահիլի. փարթերըլը։
Baril, պառ֊ք, ար. տակառակ. կարաս փոքր. վարիլ. փուլիւտ ֆըչը։
Barillet, պառ֊իլիք, ար. տակառակ. գդալց. տուփ. 2. ֆամփուկ ժամացուցի. վրիլճիք. փառնա. 2. ատամի չհագեցնելին գործը։
Bariolage, պառ֊իօլաժ, ար. անճահ խառնուած երանգոց. փարմափարըլ չիլիւտ։
Barioler, պառ֊իօլել, ն. գոյնագոյն եւ անհեգեգս նկարել. ալաճա պառ֊լաճա նափըլլամագ։
Barlong, gue, պառ֊լոն, ոնկ, ած. երկայնագոյն ի միոյ կողմանէ. երկայնաձեւ. պէր ըռըֆը առլան. առլանիա։
Barnache, պառ֊նաշ, ի ֆր.
Barnacle, պառ֊նագլ, ի կարմրագոյն. պէր ոտ ֆառլ։
Baromètre, պառ֊ոմէթրը, ար. ծանրաչափ. հեվա վիճակի։
Baron, պառ֊ոն, ար. ազատ. տէրտուհ. տատանիկ. * պարոն. պէյ։
Baronne, պառ֊օն, ֆէ. ազատատիկին. * պարոնուհի. պէ, ֆհլէ։
Baronnet, պառ֊օնէ, ար. խոնարհագոյն տէրտուհ. ինքնիշխանութեան փուլիւտ պէյ։
Baronnie, պառ֊օնի, ֆէ. պատիւ, կալուածք տէրհոյ. *պարոնութիւն. պէյլիւք. պէյ մանրըպը, ֆուլֆա։
Baroque, պառ֊օք, ած. ան քաջ բաղաքանեաւ (մարգարիտ) 2. նորանշան. ապրանք. ծախ. օտար. խառն խուվըրլուք օլմայան (ինճի) 3. ոչնչագ. աճայիկ։
Barque, պառ֊ք, ֆէ. նաւ. կուբ. ֆայըք. առնգոլ։
Barquerolle, պառ֊քէռօլ, ֆէ. նաւակ. ֆայըք։
Barrage, պառ֊աժ, ար. գերան ի գլուխս անցից. 2. բաժ անցից. ֆիլիփ պալընտա օլան ըռըքի. 2. ֆիլիփ աֆլէթ։
Barrager, պառ֊աժէ, ար. բաժապահ. ֆիլիփ աֆլէթ ալան։
Barre, պառ֊, ֆէ. ձող. գաւազան. նիգ. 2. գերան առաջի դրան ի մէջ գաւառտրի եւ յանցաւորի. 3. գիծ. 4. աւազակոյտ. խուճք. ըռըքի. ֆիլըֆազ. չուպուք. փօղ գիւղի. 2. փիլանթանէնին, հասփին ֆափառառնաւ խօնթանափ գծուալմաշ ըռըքի. 3. ընդդէմ. 4. լայ խափօտ ընտան ազգընտա գառ, գայա իշընդիմագը։
— de muid, գօսի յառատկաց առկառի. ֆիլը պիճագը, գուալագը։
Barres, ֆէ. յ. հառեւառիկ (խաղ). 2. կզակք ձիոյ. ֆիքէր ալմաճա. 2. ալի ընդիլիբը։
Barreau, պառ֊ո, ար. աթեռնակ վանդակաց. ձող. նիգ. 2. առեան, կապան խօսնառկաց. 3. խօսնակը. 4. պատուառ, պաշտօն խօսնակի. գաֆէ պէիրի, ընգուալը. 2. վիճիլ իսկ գովը ծեֆտը. 3. վիճիլ իսկ գովս պէիրհի. 4. գովս վիճիլընի։
Barreaux, ար. յ. վանդակառպատ. խաղխառմը. գաֆէ։
Barrer, պառ֊ք, ն. նիգս արկանել. փակել. ցանկել. 2. գիծս դրոշմել. ուիրիլ-ֆիրիլ. գափամագ. 2. ընդդէմ ֆիճ։
— une veine, կապել զերբակս. արգելուլ զընթացս

Barberie, պ-ռ-պ-ի, ի֊. ար-ուեստ վարսավիրական. 2. խանութ վարսավիրական. պ-ր-պ-ր-ի֊. 2. պ-ր-պ-ր փո֊֊ի-ն-ը։

Barbet, ette, պ-ռ-պ-ե, ի-ր, ար. եւ ի֊. ձարի եւ գան-գ-ր-ա-ւոր շուն կամ քոյ. ա-պ-ռ-ն ի-ն-ե-ր-ց-ի֊ ի-ն-ե-ն փո֊֊ի-ն։

Barbette, պ-ռ-պ-ի-ր, ի֊. հողակոյտ միամարմ յատակևալ. 2. մարտկոց դնդ-ն-ե-կ-ց-ա-ց անապատուար. փ-մ-փ-ր-ց ռ-ի-ե-ր-ի-ղ. 2. ռ-ի-ե-ր-ի-ղ-ն-ի-ղ ն-օ֊ ա-ը-ռ-ը։

Barbichon, պ-ռ-պ-ի-օ-ն, ար. շ-ն-ի-կ ձարի եւ գանգրամազ. ա-պ-ռ-ն ի-ն-ե-ր-ց-ի֊ ի-ն-ե-ն ա-֊ֆ-֊ի֊ ի-օ-ի-ե-ի։

Barbier, պ-ռ-պ-ի-ե, ար. վարսավիրաց. պ-ր-պ-ր։

Barbifier, պ-ռ-պ-ի-ֆ-ի-ե, ն. գ-ն-ր-ծ-ու-ի, վիրաւ զմօրուս. ա-֊ֆ-ու-ի ն-ի-ր-ու-ի ե-ն-ի-ե-ի։

Barbillon, պ-ռ-պ-ի-կ-օ-ն, ար. մօրուք ձկանց ինչ. պ-ռ-ի-ր-ի֊ ա-֊ֆ-ու-ի-ը։

Barbon, պ-ռ-պ-օ-ն, ար. ա-ի-ե-ա-ր. ի-ն-ի-ն-յ-ա-ր. ֆ-ը-ր ա-֊ֆ-ու-ի-ի-ը։

Barboter, պ-ռ-պ-օ-ֆ-ի-ե, ն. յ-ու-զ-ի-ե, ժ-ր-մ-ի-ե ը-ա-դ-ի-ց կ-ա-ց-յ-ա-վ զ-ի-ջ-ու-ր, զ-ձ-ա-հ-ի-ճ-ա. 3. ը-ն-ի-ի-ի-մ գ-ն-ա-ե. ե-օ-ր-ի-ե-ի-ե-ր ա-֊ պ-ռ ը-ո-ի ը-ո-ի ե-ն-ի-ի-ի. 2. ը-ռ-ն-ի-ի-ի-ի-ն ե-ի-ր-ի-ի-ի։

Barboteur, պ-ռ-պ-օ-ֆ-ի-ե-ռ, ար. ը-ն-ա-ն-ի ը-ա-դ. ե-վ ե-օ-ր-ի-ե-ի։

Barbotine, պ-ռ-պ-օ-ֆ-ի-ն, ի֊. ա-ե-ր-ն-ն ե-զ-ե-ա-ն-ի. ե-օ-ր-ա-ա-ն-ի։

Barbouillage, պ-ռ-պ-ռ-յ-ի-ի-ֆ, ար. ձ-ե-վ ե-ո-ի-շ-ո-ր. 2. ե-ո-շ-ո-ր ն-կ-ա-ր. գ-ի-ր յ-ա-ի. 3. շ-ա-ղ-վ-ա-զ-վ-ու-մ-ե-ն. ե-ա-ռ-ի-ի-ի-ա-ա-ն ը-ա-ն-ի-ր. ֆ-ա-պ-ռ ա-ը-վ-ռ. 2. ֆ-ա-պ-ռ ն-ո-ի-ր. ֆ-ի-ն-ռ ե-ո-ի-ր-ը. 3. ֆ-ա-ր-մ-֊ ֆ-ա-ր-ը-ի ա-ե-օ-ր. պ-ի-հ-ա-փ-ի ա-ե-օ-ր։

Barbouiller, պ-ռ-պ-ռ-յ-ի-ի-ր, ն. ա-պ-ա-ռ-զ-ի-ե. 2. ե-ո-շ-ո-ր-պ-ա-ն-ռ ն-կ-ա-ր-ի-ե. յ-ա-ի պ-ռ-ի-ե. ձ-ե-վ-ի-ե. 3. կ-ա-կ-ա-զ-ի-ա-վ ա-ա-ի-ե. շ-ա-զ-վ-ա-զ-վ-ի-ե. ֆ-ի-ր-ի-ի-ի-ի-ր։ 2. ֆ-ա-պ-ռ ն-ո-ի-ր ը-ի-ե-ի-ի-ի. ֆ-ի-ն-ռ ե-ո-ի-ր-ը. 3. ֆ-ա-ր-մ-֊ ֆ-ա-ր-ը-ի ա-ե-օ-ր. պ-ի-հ-ա-փ-ի ա-ե-օ-ր։

Barbouilleur, պ-ռ-պ-ռ-յ-ի-ի-օ-ռ, ար. ն-կ-ա-ր-ի-չ, գ-ր-ի-չ, մ-ա-ն-ո-ի-ա-գ-ի-ր յ-ա-ի. 2. շ-ա-ղ-խ-ո-ա. ա-ր ֆ-ա-ռ-ն-ի-ի-ռ-ա-ն գ-ա-ր-ա-ի. ֆ-պ-ռ ն-ո-ի-ր ը-ի-ե-ռ. ֆ-ի-ն-ռ ե-ո-ի-ր-ը. ֆ-ա-ր-մ-֊ ֆ-ա-ր-ը-ի ա-ե-օ-ր. ի-ա-ն-ը-ի-ի-ռ-ա-ն։

Barbu, ue, պ-ռ-պ-ի-ե, ա-ի. մ-օ-ր-ա-ն-ի. ֆ-ա-ա. 2. ա-ր ա-ն-ի ի-ի-ա-ա. ա-֊ֆ-ու-ի-ը. ռ-ի-յ-ի-ե. 3. ֆ-ի-ի-ի-ի

Baptême, պաղքո՛, առ. մկրտութիւն. կնիք. վաֆլիկ։
Baptiser, պաղքիչէ, ն. մկրտել. վաֆլիկ խնդէ։
Baptismal, ale, պա(ֆ)ղքիչեան, ած. մկրտութեան. վաֆլիկ ջնաւոտ։
Baptistère, պաղքոգէ, առ. մկրտատուն. լուտրան. վաֆլիկ խոխճէ օտա, իբր. չի՛լիկո՛հ չիրիճ։ [ինգոնք։
Baquet, պաֆէ, առ. տաշտ.
Bar, տ. Bard.
Baragouin, պարաղուին, առ. խառնախօս խղուրտիւն. խնդրեկատպին եւ խոշտրատպին բարբառ. պօղոլմաչ, անլուղըմաչ տիլ. ֆռանս չիւան։
Baragouiner, պարաղուինէնէ, ն. խառնապարել զբարբառ տիլ. խնդրեկի, խոշտրատպին լեզուաւ բարբառիլ. պէր չիւանը պօղոմէ. ֆռանս, անլուղըմաչ չիւան իլե պէօյլոմէ։
Baraque, պարաք, իգ. հիւղ (զինուորաց). խրճիթ. (տաճար) չէրխէօխ. ֆռանչոգ։
Baraquer, պարաքէ, ն. հիւղս կապմիլ (զինուորաց). չէրխէ խոփմէ։
Baraterie, պարատըրի, իգ. խարդախութիւն նաւապետի. ընկղմելն նաւապետի խարդախութեամբ գնաւն, գմաճառաս. ֆռէֆրան խոյինչէյէ։
Baratte, պարատ, իգ. ծիւոց. խնացի. խոյըգ։
Barbacane, պարպաքան, իգ. սրմանծակ ի բերդս. մաղլոլ պէլէյէ։
Barbare, պարպար, ած. բարբարոս. խուժադուժ. 2. տմարդի. 3. օտար. խոշտր. պարպարըչ. գալըմ. 2. էրէքանըչ. ղիւրուխ. 3. խոպանցը. ֆռանս։
Barbarement, պարպարըմէն, ած. խժադաբար. անգթութեամբ. 2. գօրէն բարբարոսաց. գալիմանէ. ճէրհաճէղիպէնչ. 2. պարպարըչանէ։
Barbarie, պարպարի, իգ. բարբարոսութիւն. անողորմութիւն. գազանութիւն. 2. խոշտրութիւն. տմարդութիւն. սխմանրութիւն. պարպարըչէ. գալըմէ. 2. ֆռալըչէ. նոպանչըէ։
Barbarisme, պարպարիչմ, առ. խժադուժ բանք. խօսք ընդդէմ օրինաց բարբառոյ. սոֆոմէղի։
Barbe, պարպ, իգ. մօրուք. 2. նուրբ ապտաս. 3. ֆիւնէ ձիանց ինչ. 4. քիթա. 5. ապարամ. վէրջաւորք. սոֆոլ. 2. ինճէ փէօփ. 3. (պալըգ) ֆռանտը. 4. (պալըգ) ֆըլնըղը. 5. սոլըֆ։
— d'un coq, մօրուք աքաղալոյ. խօրօլոն սոֆոլը, ալի խոյնչ։
Faire la —, դէրծուլ, վիրաւ գմօրուս. սոֆոլ ղիւրաչ խնդէփ։
Faire la — à qn., ունել կամ վարել ճոխութիւն ի վիրոյ ուրուք. խղճել, տիրել ի վիրոյ ուրուք. պլիլ. հիւֆմ խնդէփ. խոսիւն օլմաֆ. խէնճէփ։
Faire qc. à la — de qn., գործել ինչ յանդիմանս ուրուք հեճուկս առնելոյ. պէրիւնէն հօղաբինօվ նէոպերնիչ իչ նօսիմաֆ։
Rire dans sa —, ծիծաղիլ (գիւրք). ժպտիլ առնհարուստեամբ. պարբոն ալընըփոն կիւլմէփ. մասխարա խնդէփ։
—, առ. բարբարիկ երիվար. պարպարըչ ասը։
Barbes, իգ. յ. գործս սխտ ձիոց. այսուհետեւ ինչ ընդ լեզուաւ ձիոց. ասը պէլ ալընըր։
Barbé, պարպէ, ած. մօրուսանի, մօրուսիլ (ի կնիկս). սոֆոլլը։
Barbeau, պարպօ, առ. արքունի ձուկն գետոյ. չոյ ղիւրէրէ. 2. տ. Bluet.
Barbe-de-renard, պարպըդըրնար, իգ. գազ. բոյս ինչ վշաւկոյ. ֆըլնար։

7. կազմել. գաղնաւորութիւն. 8. խումբ. գունդ. պող. պնդութիւն. չերէփ. 2. ինձի առնուած փարչ. 3. փենիչ առնելու փել. 4. ինքներևոյթ փերթ չերմոցքի. 5. գոյզը, կոփանին կռանը. 6. կոյս առաջ. 7. ճառագ. ֆըրթս. 8. պէօլիւտ:

Bandeau, պանտօ, ար. ապտակ. վարսակալ. 2. խոյր. 3. պատան աչաց. ականջներ. պող պողը. 2. ճաճ. 3. կէօզ պողը:

Bandelette, պանտըլէթ, էֆ. փոքրիկ պատան. ժապաւէն. ինձի առնուած պող. չերէփ:

Bandelettes, էֆ. յտ. ապտակ. կտաւ քրմաց. պլուն փառինը չերէնին պող պողըը:

Bander, պանտէ, ն. պատել. կապել. 2. ձգատել. լարել. 3. մղել. առմոք. պողլամոք. 2. կերմէ. 3. էլմէ. էլի վերմէ:
—, ը. ձգատել. պրկեցատ լինել. կերկեր օլմաք:

Bandereau, պանտրօ, ար. լար փաղց. պօրտոյս գոյըը պողլայածաք էֆ:

Banderole, պանտրօլ, էֆ. դրօշ առ զարդուէ. փէլէֆ փէղեն պոյրողը:

Bandit, պանտի, ար. ավազակ. աւազակ. ընչրիչ. էօլ փէուլճի:

Bandoulier, պանտուլիէ, ար. ավկնաւպէն. յատըզակ. պող խըրըզը. հոյտուտ:

Bandoulière, պանտուլիէռ, էֆ. փոկ մատիսպի գօրաց. առէրբէն չանկո գոյըը. փուլէֆ գօլոնը:

Banlieue, պանլիւօ, էֆ. արձակավայրը, շուրջանակի առհասն քաղաքի. չերկրէն ճիվուը, հովլիւթ:

Banne, պան, էֆ. կտաւ առ ի ծածկել. ծածկոյմ. 2. կողով. խոշրի. 3. փուֆ:

Banner, պանէ, ն. ծածկել խոշորագոյն կտաւով. երկրէն պերչիլ քօշնէ:

Banneret, պանըէ, ար. դրօշաւոր. այրը պոյրուք հաշըմոյս ավելհիչերի օլան պէյ:

Banni, ie, պանի, ար. եւ էֆ. վտարանդի. տարագիր. աքսորեալ. աքսորական:

Bannière, պանիէռ, էֆ. դրօշ. պոյրուք:

Bannir, պանիր, ն. ապտել. 2. մերժել. հեռացուցանել. աքսորել. 2. բերար էրիչէ. փօվմաք:

Bannissement, պանիսըման, ար. վտարումն. աքսորումն. աքսորական. նէֆի:

Banque, պանք, էֆ. լումայափոխութիւն. սեղանատունութիւն. 2. դրամատեղան. 3. հաստատութիւն գործատոցս. 4. արծաթի ի խաղտս. ասրըֆլըգ. 2. պանքա. ասրըֆլանէ. 3. հաֆիւլըգ վերմէ. 4. օյունախա օրնոյս փոնալմալ ափլէ:

Banqueroute, պանքըռութ, էֆ. սեղանատեսկուտիւն. անկածուտիւն. *անանկուտիւն. հաֆլէլիէ:
Faire —, սեղանատեսկ լինել. 2. առել. դրժել. հաֆլիս օլմաք. 2. աբօզիանի հաստաճոք:

Banqueroutier, պանքըռութիէ, ար. սեղանատեսկ. անկածատ. *անանկ. հաֆլիս:

Banquet, պանքէ, ար. խրախուսանք. խնջոյք. կոչանք. չիւֆէրի:

Banqueter, պանքէթէ, ն. կոչանս առնել. մեծահաց գործել. չէյֆէրի վերմէ, երնէ:

Banquette, պանքէթ, էֆ. հողապլուր. 2. բազմոց. աթոռ. 3. գար փողոցաց. հետիոտի. 2. նիշանհիւհ. խոփերմէ. 3. փուշըրը:

Banquier, պանքիէ, ար. սեղանաւոր. լումայափոխ. հաստավաճառ. առրըֆ:

Bans, պան, ար. խշտիք շանց. փօփէ խոնողը:

2. վիճակս ստկանիլ. ասլանմաք. 3. ֆատրա սիմաք։

Balourd, ourde, պալուռ, ռռփ, ած. ապուշ. շինական. լշլըճն. պիծն. խօրթոփ։

Balourdise, պալուռփիլ, ի֊. ապշութիւն. լշլըճնլըք։

Balsamier, ր. Baumier.

Balsamine, պալսամին, ի֊. անուժ ծաղիկ. փըճա չինչի։

Balsamique, պալսամի֊, ած. բալզամային. բալզամովանան. պիլիմանի. փոսմանլը։

Balustrade, պալիռադ, ի֊. վանդակ. խազխազմը. փորմաֆլըք։

Balustre, պալիռաջ, ար. խազխազմը. սիւնակ. փորմաֆլըք. փորմաֆ։

Balustrer, պալիռալ, ն. խազխազակաց յօրինել. վանդակապատս դարձնել. փորմաֆլըքիլը խոփմաֆ. փորմաֆլըք չխոմաֆ։

Balzan, պալզան, ած. Cheval —, ձի՝ որ ոտիւրանիչ չոր յոտան կապցէ. պյօղը պէյօղ նիլանը սի։

Balzane, պալզան, ի֊. ոտիւրանակ նիչ յոտս ձիոց. սի պյօղընդա պէյօղ նիլան։

Bambin, պանդի, ար. մանկիկ. տռռռմ. (մաքսմ)։

Bambochade, պանդոչատ, ի֊. պատկեր խոշոր, անհնդեղ. փոպա ռռրկի, նոփչ։

Bamboche, պանդոչ, ի֊. պաճուճապատանք. 2. կարձիկ. ծիզուկ. չջճռռփ օյռնճաղը. փռռփլ. 2. ճիճիք։

Bambou, պանդռռ, ար. հնդիկ եղէգն. հնդկեղէգն. խաչիրան, հինդ փորըլը։

Ban, պան, ար. քարոզ. ծանուցումն. 2. տարապրութիւն. աքսորք. 3. ժողով, գումարումն աւագանւոյ. նախարարականց. ինքլալ ըղբրմա. իլանիչկի. 2. սիրլիռն. 3. չինալ փոպրը ինչ ինի. չինալ փոպր։

Banal, ale, պանալ, ած. նախարարական. հողակալի. (աղօրիք, հնձան) յոր մարթիկ նախարարն պիւր հպատակեան ծառայեցուցանել. 2. համաչխարհ. հասարակաց. 3. պահ հիկ. խառնած. հնացեալ. փռլի ռռհիպինճ մախռռռ. 2. փիռնիռ ալչափին. խռմռփ. 3. փիռ պոյռլը. ճռփլը։

Banalité, պանալիթէ, ի֊. իրաւունք պահկռւթեան. իրաւունք հողակալի ծառայեցուցանելոյ պիւր հպատակս (յաղօրիս). փռլի ռռհիպին անպռրնոյճ ինռհմայռլն հռփը։

Banane, պանան, ի֊. ադամախնձոր. ինվը ինձիրի։

Bananier, պանանիճ, ար. ադամախնձորենի. ինվը ագաճը։

Banc, պոն, ար. բազմոց. նստարան. 2. կղպտ աւազոյ ընդ ջրով. խռւճք. 3. շարք. կարգ քարանց (ի ներքոյ երկրի). 4. վաստ ձկանց. ռռլռռն իռփռիր. պանիփ. 2. ինքռմ ինռլիպռփ ինռլ փռիը, փռփճռփ. 4. պռլըփ փռրիռփռ։

Bancal, ale, պոնփռլ, ած. ինւր բարձիւք. երէի պռճռփլը։

Bandage, պոնփռճ, ար. պատկն. 2. պատան. երիզապինդ կտաւ. 3. ագէկապ. 4. երկաթի չրջանակ անուաց. ռռրմ. պռղլռմ. 2. պռղռռրդը. 3. փռռըփ պռղը. 4. ինքռերլէյին փռփր չէմոիերի։

Bandagiste, պոնփռճիռփ, ար. յօրինիչ ագէկապից. փռռըփ պռղըճը։

Bande, պոնփ, ի֊. պատան. կապ. երէզ. ժապաւէն. 2. շերտ. նեղ եւ երկայն ինչ. 3. լերան ցամաքի. 4. երկաթի չրջանակ անուաց. 5. կողնուտ. 6. հետեւակազօր.

Balayer, պալէյէ, ն. աւել ածել. մաքրել. ափ-ափ-ըմբէ։ ընկերակցիլ։

Balayeur, euse, պալէյէօր, էօզ, ած. եւ իգ. աւելացած. ափ-ափ-ըիւ-ճի։

Balayures, պալէյիւր, իգ. յ. աւելած. ափ-ափ-ընիւր։

Balbutiement, պալպիւսիման, ած. քաղմնաւոր-ութիւն. փնփնալի։

Balbutier, պալպիւսիէ, ն. մոմոջել. փնփնալ։

Balcon, պալքօն, ած. պատշգամ. լուսնկալ։

Baldaquin, պալտաքէն, ած. հովանոց. ձեղուն (ի վերայ գահու, անկողնոյ). տմպ հովանի. առիւծանկ. ասյկպան։

Baleine, պալէն, իգ. կէտ (ձուկն). 2. կէտ առատպատուն. 3. ասկր կիտի. ափտ, փափաղք պալաղը. պալէնա. 2. եւ փալէնա. 3. պալէնա փիլիչ։ **Blanc de —**, ձարպ կիտի. պալաղի նրգիր։

Baleiné, ée, պալէնե, ած. պարպատիկաւ, պատեաւ ոսկրք կէտ ձկան. պալէնա փիլիչէ պտնանելը։

Balise, պալիզ, իգ. նշան ցուցիչ վառնդատար վայրաց ի ծովս. փնիչպ նշանէ ընհոգ։

Baliser, պալիզէ, ն. դնել նշան ցուցիչ վառնդատար վայրաց ծովս. փնիչպ ընհալիւեալ եբրայերէն նշանէ պնհոգ էին ևօսիերմէ։

Baliste, պալէսթ, իգ. բաշխիտոնեական. բարբնկեց. օփ, նաշ ասնոցք ընձգնիչ։

Baliveau, պալիվօ, ած. մատապատուհկք պահեստի յանտառի. օրհնօս պիւյիճ էլին պրօթելմել փիալէ ազատելը։

Baliverne, պալիվէռն, իգ. բարբանջք. անտիք. պիհատ պէ ափլ. պզ ընչ։

Baliverner, պալիվէռնէ, ն. բարբանջել. պատատել ի անտիս. պիհատ պէ ափլել փիալէ։ Ես պալիվէռնէ ևիլ։

Ballade, պալատ, իգ. ազգ ինչ հին քանաստղծութեան գազղիացւոց. Ֆրանսըզներ պէր ասչ ևսէ գատղիացւոց։

Balle, պալ, իգ. գունդ խաղոյ. 2. գնդակ (հրացանի). գունդ. 3. հակք. բեռն վաճառաց. 4. փոճոկ (վարսակի). օչ ընօգ. 2. ընճգիր գրաքննեալ. կիալ. 3. գէնէ. էիւ. 4. (ևսլգի) գատղացի, ասչ ընհատ։

Ballet, պալէ, ած. պարք. կաքաւք. պարանոցիկք. ընճգիր բսգ։

Ballon, պալօն, ած. փամփուշտ մի օդով. գունդ փքոցուածոյց. 2. գնդաձեւ ապակի. շիշ բոլորշի. 3. նաւ ինչ. էկէ ընօգ. 2. ևսլատ պալէ չէլէ. 3. պէր ասչ գայլէ։ — **aérostatique**, օդապունդ. օդապնաց գունդ. փիրիկ հեվրիվեան։

Ballot, պալօ, ած. բեռն. ծրար. գէնէ. ֆիրգիկ։

Ballottade, պալօտատ, իգ. ոտտումի ձիոյ չորքուսիքք ուսիք. պէր պէօրն ասչ էալատ փիրնով էյլէգ։

Ballottage, պալօտաժ, ած. արկանելը վիճակ. վիճակարկուծիւն. ֆատա սնիս։

Ballotte, պալօտ, իգ. քուեայ. վիճակ. 2. տեսակ միջատածուծ. ֆատա. 3. ֆատա ընճիգէր։

Ballotter, պալօտէ, ն. յուզել. տատանիլ. 2. այսր անդր առաքել. խաղալ. ի գուբ յուսացուցանել. 3. խորհիլ, վիճել գիրաց ինչ. էալիատ. սալատ. 2. պիրինգեն օպիրնիգ ևօլատ. ալատնատ. ավէնգերատ. 3. հրատհատ կրնէ։

— , ն. ևրկրել. տատանել.

Baïonnette, պայոնէթ, էփ. *սլաք հրացանիկ. սուին. սէնկի-ն։*

Baisemain, պէզըմէն, ար. *համբոյր ձեռաց. եւ ետիւ։*

Baisemains, ար. յ. *ողջոյն. մեծարանք. սէլամ. ներկայ։*

À belles —, *մեծաւ շնորհակալութեամբ. համբուրիս ձեռաց. ներկէփ-ուր էլէ. պէ՛սին պատ եփերէփ։*

Baisement, պէզըմէն, ար. *համբոյր. ետիւ-ը։*

Baiser, պէզէ, ն. *համբուրել. ետիւել։*

—, ար. *համբոյր. ետիւ։*

Baisotter, պէզօթէ, ն. *առեալ համբոյր առալ. ըսի ըսէ ետիւել։*

Baisse, պէս, էփ. *նուազում գնոց. պահանջն կնկէսի։*

Baisser, պէսէ, ն. *ցածուցանել. խոնարհեցուցանել. խոնարհիլ. ընկրկիլ. կնպարհել։*

—, ը. *ցածնալ. նուազել. կնկիլ. էտսիլէ։*

Tête baissée, գ. *անխորհուրդ. 2. յախուռն. կուրաբար. փերլատըը. 3. առանց երեսաց ընդունելոյ. էօր էօրտան։*

Baissière, պէսիէր, էփ. *մրրախառն գինի. ընդհատ-ըտ-պղ. ֆըլը տիպէ։*

Baisure, պէզէր, էփ. *կցուած, կտոր հացի. ետիւչին ֆուրտանտա պէրի պէրինէ ետֆըլտըլը էէր. ետիւչին նան ընտֆը։*

Bajoire, պաժուար, էփ. *երկգլուխ դահիճան. սէտէ՛ի պէտէր։*

Bajoue, պաժու, էփ. *մսան երեսաց խոզի յաշաց ցծամելիս. ծնօտ խոզի. պտղունչն կնօպէնտին ընէնէսինէ-պէտ օլան էէր։*

Bal, պալ, ար. (յ. **Bals**). *պարք. կաքաւք. հանդէս պարուց. պալ. բոֆ- ճըճլիսի։*

Baladin, պալապէն, ար. *կաքաւիչ. խեղկատակ. վարձակ. բոֆֆօս. տոֆֆալըսի։*

Balafre, պալաֆ-ը, էփ. *կեղեքածք. ցսուածք. վէրք. ըսյրընիը. ընբռնիը։*

Balafrer, պալաֆէ, ն. *կեղեքել, ցսել պէրնաս. էի-ըի-նի- ընբռալամֆ, ըսյբռֆ։*

Balai, պալէ, ար. *աւել. 2. տուն (չանց, ծառչոց). -ի-էի-րլի. 2. (փէլտ) ֆուայրա-պա-ղա-։*

Balais, պալէ, ած. **Rubis —**, *կարկեհան յարդագոյն. սամանի ետֆուալը։*

Balance, պալանս, էփ. *կշիռ. 2. հաստարակակշիռն կշիռ. 3. կշիռ հաշուոց. 4. կշիռ աստղաստուն. ընէրտալէ. 3. փէնտ. 3. հիւսակ միջանը. 4. պէ-րմ է-լ միջան։*

Balancement, պալանսըմէն, ար. *երերում. սալընըլ։*

Balancer, պալանսէ, ն. *հաստրակակշիռ առնել. հաւասարել. 2. տատանել. չարժել. ճօճել. 3. կշռել. քննել. փէնտ էլնէտ, նուրհատ. 2. սալանմֆ. 3. նուրհատ. ընէֆընիչ էլնէտ։*

—, ը. *ծփիլ. տատանիլ. վարանիլ. յերերի կալ. 2. եւ ես էլա խաղալ, առնել. սալընմֆ. էլէիլտէ օլմֆ. 3. փանխալա փիլտի օյնամֆ։*

Balancier, պալանսիէ, ար. *կշռաց, ճօճանակ ժամացուցի. 2. մուտալ պրամսահաս. 3. հակառակամարտ. 4. կշռադործ. սամի բոֆֆօսը. 2. պէ-էէ ֆէնափէրէ-ի. 3. փէրնէտ. փէնտ. 4. ընէրալիճի։*

Balançoire, պալանսուար, էփ. *գերան եւ ես էլա առնելոյ. բարան. փանխալա փիլտի ըրըղը. 2. փ. Escarpolette.*

Balandran, պալանդրան, ար. *տառատակ. խոֆֆանճա։*

Balayage, պալէյաժ, ար. *ածելն աւելլ. պէ-փէ-րմֆ։*

առնել. ծիշտամանել. ծեղհոփ եղծել։

Bâfre, պոֆրը, է. գինարբուք. շուայտութիւն. խրախնուք. պօղ եմել. եղյիպ էլել։

Bâfrer, պոֆրե, ն. շուայտել. մցռել. եղյիպ էլել. ջօփ եմել։

Bâfreur, պոֆրեօր, ա. արկարկայ. էին պօղոզ։

Bagage, պոյաժ, ա. ապրանք. տպաւոր. ուղեբեռ. եբրիը. եշխ։

Plier —, խուռել. սրանալ. 2. գնալ. մեռանել. ուխեհել. 2. եօլմել։

Bagarre, պոյար, է. աղմուկ. շփոթ. կռիւ. ջարդ։

Bagatelle, պոյատել, է. անուսիք. գոյգն իրք. պօղ, ճիշդ, այլն օյոն շեյ։

Bagne, պոյնը, ա. ծիր. բանտ վարձկանց ի ծառայութիւն ծիրոյ. փրկել։

Bague, պոյ, է. մատնի. եղիզիմ։

Baguenauder, պոյնեօտե, ն. խաղալ, զբօսնուլ անուռօք. պօղ շեյլեր էլե օյնոմոք։

Baguer, պոյե, ն. կարել, կցել վարկպարապի. շոլմոք. շոլիլ էլմել։

Baguette, պոյեթ, է. գաւազանուրբ. ինձե շոպոք։

Baguier, պոյէ, ա. տուփ մատանեայ. եղիզիմ։ [էճ՛հ։

Bah, պո, ինչ. քաւ. վայ.

Bahut, պոհը, ա. արկղ մարմարապատ. պոռոլ ասեղբէ։

Bahutier, պոհըթիէ, ա. արկղագործ. ասեղբէճը։

Bai, ie, պէ, ած. աշխէտ (ձի). փօրոռ (ոչ)։

Baie, պե, է. խորշ ծովու. 2. որմածակ. 3. գետաձուկ. մրգիկ. 4. խայտ. նեռնգ. փոշի։ 2. փիլորթոռ (փոթոռ) էլեն պելէ. 3. պանէ. հոպոպ. 4. օյոռն. ֆէռն։

Baigner, պէյնե, ն. լուացնել. 2. ծանալ. հասնել առ (քաղաքաւ). եայֆոմոք. 2. ըոլոյմոք. եռանընթոռն ոփմոք։

Baigneur, պէյնեօռ, ա. որ լուանայ, մուանէ ի բաղանիս. 2. բաղանոպետ. եայֆռնոն. համամա ֆիթեն. 3. համամճը։

Baignoire, պէյնուառ, է. աւազան. լոգարան. ֆուրնօ։

Bail, պայլ, ա. տալն ի վարձու. փէրայո վերմե։

Baile, պել, ա. դեսպան վենետացւոց ի Կոստանդնուպոլիս. պոլէօզ։

Bâillement, պայլըմոն, ա. յօրանջուածն. եռնեմե։

Bâiller, պայլե, ն. յօրանջել. եռնեմել։

Bailler, պայլե, ն. — à ferme, ի վարձու տալ. փերայո վերմե։

Bailleul, պայլեօլ, ա. ամիշկ, զեռն ղինչ ոսկերաց խախտելոց. փըրըփճը։

Bailleur, պայլեօռ, ա. վարձատու. որ ի վարձու տայ. փերայո վերնե։

Bailli, պայլի, ա. տոհմական դատաստանաց. դատաւոր. նահիյե փոփըռը։

Bailliage, պայլիաժ, ա. դատաւորութիւն. սահման դատաւորի. 2. տեղան, տուն դատաւորի. փուռլ. փոփըլըփ. 2. մեհփեմե։

Bâillon, պայլօն, ա. գայլ բերանոյ. փելէփէ։

Bâillonner, պայլօնե, ն. գայլս ի բերան դնել. ողբնա փելէփէլե փօմոք։

Baillote, է. տ. Baquet.

Bain, պէն, ա. լուացուածն. լոգանք. մտանելն ի ջուր. 2. ջուր լուացման. 3. տաշտ. աւազան. 4. կարաս նարօտանեկաց. եայֆռնոմ. ատայ ֆիրմե. 2. եայֆռնոճոք ատա. 3. փուռնօ. 4. պօյոճը փիփիռ։

Bains, ա. յտ. բաղանիք. 2. ջերմուկք. համամ. 2. փոփըճռ։

Babouche, պաբուշ, էգ. չղաւակաձև. հագուստի բնչ. ինքրւէ+:

Babouin, պապուին, արբ. շնագլուխ կապիկ. մոյմանը ալմանը. փիհնանք:

Babouin, ine, պապուին, ին, արբ. եւ էգ. կապկատիպ, կապաւոր մանուկ. մոյմանը աւրօրիը, արօրը լցնօր:

Bac, պաք, արբ. լաւտափայտ. նաւ տափարակ. ալիը փիւղ ֆայրը. խաւորը լոյ մուխանաւորը:

Baccalauréat, պաքալօրեա, արբ. առաջին աստիճան վարդապետութեան. իմիքարի պախիլ բիւրակ:

Bacchanal, պաքանալ, արբ. ագմուկ. ժխոր. շմռիա:

Bacchanales, էգ. յ+. ամն ապանդարաժութեան պաշտաման. 2. գինարբուք. կատաք. շուայտութիւն. պախօ ղինքիր. 2. հինիխօմ. իւրիւլիւլիւ իլրեալ:

Bacchante, պաքանդ, էգ. քրմանոյշ Սպանդարաժութ. 2. կին կողեալ, մոլեգին. պախօ փհիհնքիր. 3. խոքիւրիչ, պղըը ֆորը:

Bacchus, պաքօս, արբ. Սպանդարաժու. Բահքոս. պախօս:

Bacha, պաշ, արբ. կուսակալ Տաճկաց. փաշ:

Bâche, պաշ, էգ. ծածկոյթ ապլիճ. 2. տաշտ ջրոյ. իւրաք արօպաորընը իօրրիւօրւ. 3. ինալօհոպ իօնիանոպքէր ոմ ինքէնէօր:

Bachelier, պաշըլիէ, արբ. յառաջին աստիճան վարդապետութեան հասեալ. 2. ուսող գիտութիւն. 3. պատանի հասակաշափ, հաժկու. իպիիրօի պախիլ. 3. ճիանճիլիւ իօյրինքն. 3. պալիչ. իյիր:

Bâcher, պաշէ, ն. արկանել ծածկոյթ ապլիճ. իւրաք արօպաորընը իօրրիհէ:

Bachique, պաշիք, ած. ապանդարաժական. պախօմ հիրիհքաշիան:

Bachot, պաշօ, արբ. նաւակիկ. փիւշիւ ֆայրը:

Bacile, պասիլ, արբ. առափիճ ծովային. ասմ բիքշինքիւ:

Bacinet, պ. Bassinet.

Bâcler, պաֆլէ, ն. փակել նգօք. 2. ձեպով վճարել, կատարել. սիւրիւքիւ. 2. ճիպէլէ իլէ պիհիրմէ+, րհէ+հիլ իհհէ+:

Badaud, aude, պադօ, օդ, արբ. եւ էգ. պանգոյր. ապուշ. շուշըը. պասֆալ:

Badauder, պադօֆէ, ն. յաստալ հայել ապշութիւնամբ. շուշըը շուշըը պաֆհաֆ:

Badauderie, պադօֆըիւ, էգ. ապշութիւն. պանդարթութիւն. շուշըընըէ. պասֆալըէ:

Badigeon, պադիջոն, արբ. դեղնապոյն ներանգ կամ ծեփ սրտից. ասրըճա բիքնէ, պասֆոնա:

Badigeonner, պադիջոնէ, ն. գունել դեղնապոյն ներանգ զօք զորմուն. ասրըճա պասֆոնա վասրհաֆ:

Badin, ine, պադին, ին, ած. խնդկասակ. ծաղրածու. գուարթ. շաֆաճը. լիինֆիճի. նիշլիլը:

Badinage, պադինաժ, արբ. խնդկասակութիւն. խաղաւ եւ ծաղաւ բանք. շաֆա. շիլլիֆ. լիինֆիճ:

Badine, պադին, էգ. գաւազան նուրբ. ինճի շասֆաֆ:

Badines, էգ. յ+. ունելիք փոքրիկ. փիւշիւ հալը:

Badiner, պադինէ, ն. կատակել. խաղալ. 2. ծիրճռել (ծիճիճ եւ զարդուց). շաֆա շիլլիֆ իլհէ+. 3. (ինյ) ասհաֆ:

Badinerie, պադինըիւ, էգ. կատակ. խնդկասակութիւն. շաֆա. ճասխասրալըէ:

Bafouer, պաֆուէ, ն. այպն

—, ար. գոյք. առաջուածք. ապարք. օլանը. մալ. վարչական:

Avoisinement, ավառակից-ներմուն, ար. մերձաւորու-թիւն. սահմանակցու-թիւն. հարեւանցե. գիւղացի:

Avoisiner, ավառակից ել, ն. մերձաւոր, սահմանակից լի-նել. հարեւան, գիւղացի ըլլալ:

Avortement, ավարտում, ար. անցուցանելը. վիժուածք. ըղջաւոք փարձիք:

Avorter, ավարտել, ն. անցուցանել. վիժել. 2. ձախողիլ. ի գերեւ ելլանել. 3. անել. մեալ վիճակ, ազազուն. ըղջաւոք փարձիք. 2. պօղ ընդմէջ. բառն ինձմէ. 3. հաւ գալմէջ. հաւըլ օլմամէ:

Avorton, ավարտօն, ար. վիժած. 2. ծիզուկ. այր կարճ յոյժ, այլանդակ. 3. տունկ ազազուն. պտուղ անհաս, վարիս. փարձիք. 2. ճիճի. փերփառալմի փինչ. 3. հաւըլ օլմամըլ ձիւռան. փիճ գալմըլ ինչ:

Avoué, ավառ, ար. խոս-տական. հոգաբարձու իրաւանց. *փաստաբան. փարեցիչ իրաւ-պաշտպան. հիմայական:

Avouer, ավառ, ն. խոս-տովան լինել. 2. հաւանել. հաստատել. ինքնար ընդունել. 3. պիտակնել. փարեցիչ ընդունել:

Avril, ավրիլ, ար. ապրիլ. առիս անկանմբ. ապրիլ. նիսան:

Axe, ափս, ար. առանց. փհվէր:

Axiome, ափոմ, ար. աս-ուած. սկիզբն. ճշմարիտ. փայփառ:

Axonge, ափոնժ, ներ. իւղ ճարպ. ներկելի ընդրուելի:

Azerole, ազըրօլ, ներ. հապարան. *ալուձ. հաւըճ:

Azerolier, ազըրօլիէ, ար. հապարենի. հաւըճի ազճը:

Azimut, ազիմուտ, ար. ազիմուտ. կամ ուխտ:

Azote, ազոտ, ար. անկեան-դանական, բորակածին օդ. պօղ-ճոռ կաղ. ապրի:

Azur, ազիւր, ար. լուրջ նեղկ. 2. կապուտակ. կա-պոյտ դոյն. լաճուերտ պօյտ. 2. լաճուերտ բան:

Pierre d'—, ր. Lapis-lazuli.

Azuré, ée, ազիւրէ, ած. կապուտակ. երկնագոյն. մովի. լաճուերտի:

Azurer, ազիւրել, ն. եր-կնագոյն, կապուտակագոյն նեղկանել. լաճուերտի, մովի պօյալամէ:

La plaine azurée, կապոյտ դաշտ. ծով. փերթ:

Azyme, ազիմ, ած. ան-խմոր. բաղարկ. խամըրըզ:

B.

B-mol, ար. ր. Bémol.

Babel, պապել, ար. Բա-բելոն. խառնակուճիւն. պապիլ. փարըզըբէլէ:

Babeurre, պապէօռ, ար. շճուկ. պէր աւելայ:

Babil, պա-պէյլ, **Babillage**, պապէյլէմէ, } ար. շաղփաղ-փուճիւն. լե-ղեանըզբէ:

Babillard, arde, պապէյ-լէռ, ած, ած. շաղփաղփ. լեղեակ:

Babiller, պապէյլէլ, ն. շաղփաղել. կեվկեվելի կիսել:

Babine, պապին, ներ. շըր-թունք անասնոց երկայնաձիք եւ կախեալք. պապը հոյլեան-լուրքն ասըզը փուռփաղը. պէ-յէռ փուռփաք:

Babiole, պապիօլ, ներ. խա-ղալիկ (մանկանց). 2. անա-ւելք. դոյզն իրք. օյուռնճաք. 3. այլեայ օյուռն, ճիւղէ պէր ղէյ:

Bâbord, պապօռ, ար. ձա-խակողմեան նաւին (հայեցեալ ի կողմանէ խելացի). կինին ասլ էանը, փիլորէռ. ձրուա:

Homme sans —, ֆիտիատա-կան. այր ներիտալ եւ տա-տանելտալ. խօվրիտա. ներէն խոտրտա- օլմայան ատամ:

Aveuer, ա-վէօք, ն. դի-տալ, ակտանալ (գկատաւ). (փոխ-էի) կէօչ-ի-մէ-:

Aveugle, ա-վէօկլը, ած. եւ ա-ծ. կոյր. փոր:

Aveuglement, ա-վէօկլը-մէ, ա-ր. կուրտա-ֆիտիւն. փոր-ի-մէ-:

Aveuglément, ա-վէ-ակլը-մէ, մ. կուրտա-րար. փոր փոր-ռան-ա:

Aveugler, ա-վէօկլէ, ն. կուրցու-ցանել. շլացու-ցանել. փոր-ի-մէ-. կէօչ ֆո-ղոր-մէ-:

Aveuglette, ա-վէօկլէտ, À l'—, մ. առ խաղխա-ղա. էօֆ-լայ-ա էօֆլայ-ա. փոր փոր-ռան-ա:

Avide, ա-վիտ, ած. ցան-կացօղ. ժլատ. անյագ. հո-ղի-ա. ած կէօչ-ի-ա. փոյտաղ:

Avidement, ա-վիտ-մէ, մ. անձնանօք. անյագ. հըր-ա իլ-ա-իլ-ա:

Avidité, ա-վիտ-իտէ, իգ. ցանկատա-ֆիտիւն. անյագա-տա-ֆիտիւն. ած կէօչ-ի-ի-տ. հոգէկր:

Avilir, ա-վի-լի-ա, ն. նուա-զեցու-ցանել. արհամարհ, նկատն պարծել. գձձել. ա-ը-ղոմ-մէ-. էօնա էմ-մէ-:
S'—, յ. նուազել. յանապա-տա-ֆիտիւն իլցանել. ա-ղոտ-ղանմէ-:

Avilissement, ա-վի-լի-ը-մէ, ա-ր. պձձուտա-ֆիտիւն. անապա-տա-ֆիտիւն. ա-ղոտ-ղըտ:

Avine, ée, ա-վինէ, ած. գինեաէր. արբշիռ. սիռալակ. գէ-էրէ. ա-էրէօղ:

Aviner, ա-վինէ, ն. գի-նալ, արբուցանել գինով (գիպայտեզէն անօգտ-ա). (ֆը-ղայը) ղարտղ ըլա ը-ղոմ-մէ-:

Aviron, ա-վի-օն, ա-ր. գեկ-գի-տակ. ֆոյըէ էղ-ա-էղ:

Avis, ա-վի, ա-ր. կարծիք. 2. խորհուրդ. խրատ. 3. տե-զե-կու-ֆիւն. գրգոյց. ֆըլայ-ա. 2. էօչ-ա. նա-ֆէհ-մէ. 3. խոպէր:

Avisé, ա-վիզէ, ած. խորհըր-դահան. զգաստ. ա-ֆըղղը:

Aviser, ա-վիզէ, ն. ա-զդ-ատանել. խրատել. 2. նշմար-րել. նկատել. խոպէր, նա-ֆէհ-մէն վէրմէ-. 2. ա-ղոմէ-. իէօրմէ-:
—, ն. խորհիլ. միտ դնել. ա-ղի-ղի-նմէ-. ֆիէէր ֆօմ-մէ-:
S'—, յ. խորհիլ. նկատել ի միտս. զմտաւ ածիլ. 2. յանդգնել. մտադրել. ա-ղի-ղի-նմէ-. խոյտ կըմէ-. 3. ճա-ա-ղէն կըմէ-:

Avitaillement, ա-վիտ-այ-ը-մէ, ա-ր. համբարք. պահըզ-ֆօ-մանէ-:

Avitailler, ա-վիտ-այլէ, ն. հոգալ զպաշարս (քաղաքի). կուտել, բերել համբարս. (պէր շէհրին) պահըզ-ֆօ-մէէ էմ-մէ-, ֆոյըզմ-մէ-:

Aviver, ա-վիվէ, ն. կեն-դանի գործել. նորոգել. միայէցու-ցանել. էէնիլէ-մէ-. ֆօ-ղըմմէ-:

Avocasser, ա-վօֆ-ա-է, ը. լինել խօսնակ (ի գաւառա-տանս). վէ-էլ է-ա գա-վա-ըէն կըմէ-:

Avocasserie, ա-վօֆ-ա-ըլ-է, իգ. արուեստ, հնարք խօս-նակաց. խարդախու-ֆիւն. վէ-էլ է-ա գա-վա ա-էնա-ա-ըը. ֆէննա. գօլա-գ:

Avocat, ա-վօֆ-ա, ա-ր. խօս-նակ. ջատագով իրաւանց. *փաստաբան. 2. պաշտպան. բարեխօս. խօսակից. գա-վա վէ-էլէ. 2. ըէֆ-ա-ղ-ն-ը:

Avoine, ա-վա-էն, իգ. վար-սակ. սկ. էա-ըմֆ:

Avoir, ա-վա-ա-, ն. ունել. 2. առ (ըստ.) ունել. համարել. 3. ունել. սատանալ. (պէրէնէն) օլմ-մէ-. 2. (ա-ղըէէը) էէրէնէ ֆօմ-մէ-. ա-այմ-մէ-. 3. էա-էնմէ-. էէ էէնիրմէ-. մալէ օլմ-մէ-:
Il y a, Il y avait, կայ. է. գոյ. էր. գոյր. կայր. վար. վար ըտը:

Avaste, ավաստ, ինչ. կայց. քաւականն է. տա՛ր. եւ վերջ։
A vau-l'eau, ի. ս. Aval.
Avec, ավէտ, նխ. հանդերձ. ոգերոգէր. (ծնօտն) առյս։ —, ի. ի միասին. ոգերոգէր։
Aveindre, ավէյնտրէ, ն. հանել. քաւանալ. ընթարմամբ. փոխադրմամբ։
Aveline, ավէլին, իգ. մեծ կաղին. ոչ-յիսի ֆընտըկ։
Avelinier, ավէլինիէ, ար. կաղնի. ֆընտըկ ազգը։
Avenant, ante, ավընան, անդ, ած. գեղեցիկ. շնորհալից. ևն-պէս։
À l'—, ըստ հաճելւոյն. ըստ պատշաճի. ծնօ ևն օրէ. ի-նաւթպէսինձ։
Avénement, ավէնըման, ար. գահընկալութիւն. ամբառնալն (ի պատիւ). 2. գալուստ (Տեառն). (ին.) ընդմա. ճե-պե-տա. 3. ճեղի է-ն Ա՛ենուին։
Avenir, ավընիր, ն. գիտել. հասանել. գո-հո-ր ևնինէ. օրմէ։
—, ար. հանդերձեալ ժամանակ. ապառնի. 2. բախտ. յաջողութիւն. 3. յաջորդք. 4. կոչելն ի գաւտ. ևեպիճէ պէտեն. 2. էգոլ. 3. խոպէնքեր. 4. տո-րոքիոյս ընդընդմա։
À l'—, ի. յայսմ հետէ. պատեպան ածնրա։
Avent, ավան, ար. գալուստ. յիսնամակ. ի-ս ճեվըտ-պատ-պան տո-քոպոպէմ էյեսմ։
Aventure, ավընդիւ-ր, իգ. յանկարծագէպ իրք. պատահար. բախտ. 2. նահատակութիւն. գիմադրաւորութիւն. 3. վտանգ. վտըգ. հոգեկան. պոխան. 2. ընդմա. առնդրմա. 3. գոգ։
À l'—, ի. ըստ դիպացդ. ընդ խօր. ևեվէր ևի-վէր։
D'—, Par —, ի. ի դիպացդ ինձ. դիպաւածով. ըստն ևեվ. եղ գոգ։
Aventurer, ավընդիւ-րէ, ն. դնել ի վտանգի. ընկղմել ի կշիռս դնել. առնդրմամբ. ենթակայել ընկղմելի պրոքմամբ։
Aventureux, euse, ավընդիւ-րէօ, էօզ, ած. յանդուգն. գիմադրաւ. միջամտուխ. իրաւհամարձակ. առնդրդրիչ. ոչ-րէ-ն ևեվէր։
Aventurier, ère, ավընդիւ-րիէ, է-, ար. եւ իգ. բախտախնդիր. ծածկամիտ. 2. ինքնակամ գինուոր. նիզակակից. ոչ-րոչէր. պոշը պօշ. 2. ոչ-րո-ն ևեվէր։
Aventurine, ավընդիւ-րին, իգ. առտրզաքար. ԻԸՐԸ ընուշը։
Avenue, ավընիւ-, իգ. պողոտայ. մուտ. 2. ծառուղի ճանապարհ. էօլ. ևեվէր. 2. պողոտ էլինոպէ էօլ։
Avérer, ավէ-րէ, ն. ճըշմարտել. ևերվէ-ևէ-ֆէ։
Averne, ավէռն, ար. դժոխք. առնդարանդեղք. ֆէհէննէմ։
Averse, ավէ-ռս, իգ. անձրեւ յորդահեղեղ. տարափ. առդանոփ։
Aversion, ավէ-ռիօն, իգ. հակառակութիւն. առելութիւն. ընդդիմիչքն. իւրոհ։
Avertin, ավէ-րթին, ար. ցնորք. սխալ կառուցուածքեան. պօլը պէծնոմ. ոգը ընդմա։
Avertir, ավէ-րթի-, ն. զգդ առնել. խրատել. 2. գրգռել, զարթուցանել (գերբիւար). խոպէր, նոսիհան վէրճէ-. 2. (ինը) ընդդիմիճէ-։
Avertissement, ավէ-րթիսման, ար. ազդեցութիւն. խրատ. խոպէր. նոսիհան։
Aveu, ավէօ, ար. խոստովանութիւն. 2. վկայութիւն. 3. հաստատութիւն. հաւանութիւն. իդրար. 2. ընհոպէն. 3. րիչ-. պեյճնոճ։

ſթշնամանք. պատ. տարփընե-
ſըլըբ. 2. ախիկ։

Avant, առաջ, նախ. յառա-
ջապէս. յառաջ քան. ի նե-
րի. ի վեր։ [ի ներքի։
—, ած. յառաջ. յառաջ կոչ. **En —**, ած. յառաջ կոչ. ա-
ռաջիկ. 2. յառաջդէ. 3. (յայնմ
օրէ) ետ անդր, ետ առ յա-
պա. ի ներքի. ի ծնէ-նէ. 2. ծն-
ծեն. 3. (ի ներ-ածեն) ներքի։

Avant, առաջ, պր. առաջք.
յառաջակոչին նաւին. ներ-
նին պատ ſնտրոֆը։

Avantage, առաքտօր, պր.
օգուտ. շահ. բարգաւաճանք.
յաջողութիւն. առաւելու-
թիւն. 2. յառաջադասութիւն.
3. ծովահերձ մասն նաւու.
4. յաղթանակութիւն. ֆոյտե.
պոլիֆ. ներկայութիւն. ի-պոլիթ-
նէ+. 2. հ-առաքտօրնի ընդ-
ծեղի. 3. ներհնին պատ-
րաստ ծեն նաւու. 4. պատ-
ուական։

Avantager, առաքտօրէ, ն.
առ առաւել ինչ, առաւե-
լութիւնս. օգնել. ընդ-
վերծել. հիմայեղի ելլել։

Avantageusement, առա-
քտօրէզմէ, ած. օգտիւ. յօ-
գուտ. առաւելութեամբ.
ֆոյե ելէ. ներֆոլըբ ունէ
վերծ ելէ։

Avantageux, euse, առա-
քտօրէ, ըօզ, ած. օգտակար.
շահաւէտ. յաջող. լաւ. առ-
աւել. 2. յանձնապաստան.
ամբարտաւան. ֆոյե-
ըօրըբ. ընդ-
ծեղի. 2. ֆօպօ։

Avant-bras, առա-պատ,
պր. (յ+. —). ծղիբ. մասն
բազկի յարմկանէ. ցգաս-
տակ. արբ. պէբ-ե+բէն պէ-
ընեյե+ օլէն ելէր։

Avant-corps, առա-ֆօ,
պր. (յ+. —). պատչգամ.
կարկառեալ շինուած. պէն-
պէ-րմէ. ընֆմա։

Avant-cour, առա-ֆատ,
ելֆ. (յ+. **Des — cours**). ան-
դաստակ. ելէ առ։

Avant-coureur, առա-ֆա-
-ելա, պր. (յ+. **Des — cou-
reurs**). յառաջընթաց. ֆա-
-ընը-ը։

Avant-dernier, պ. **Pénul-
tième.**

Avant-garde, առա-ֆատ,
ելֆ. (յ+. **Des — gardes**). ա-
ռաջապահ. ընբֆ-ընբ։

Avant-goût, առա-ֆա, պր.
(յ+. **Des — goûts**). կանուխ
ճաշակ. առհասարակ. ֆի-
շէն շէնէ։

Avant-hier, առաքտ-ելա,
ած. եռանգ. պէն պէյէն օրէր
ներն։

Avant-main, առա-ձէ, պր.
(յ+. — **mains**). հպատաս
առաջին կողմամբ պնդահա-
րի. 2. յառաջակոչին ձիոյ.
երի. ներֆ վերբաճապընբյը-
վերբա. 2. առբն ըօն ֆատ-ֆը։

Avant-midi, առա-ձիպէ,
պր. վաղորդայն. ժամանակ
յառաջ քան պիրկօրեայ.
աոպահ. ըօյնէրեն ելէ։
—, ած. վաղորդայն. յառաջ
քան պիրկօրեայ. ֆա-նընե-ֆ
վերձրընգա։

Avant-propos, առա-ֆա-օ-
ֆօ, պր. յառաջաբան. նա-
խաոարգ բան. ֆա-ֆա-պէ-ձէ։

Avant-toit, առա-պա, պր.
(յ+. **Des — toits**). քիւ.
պամ աոնընբ։

Avant-veille, առա-վէյ, ելֆ.
եռանգ. յառաջընթաց օր ե-
րեկի աւուրն. պէն պէյէն օրէր
ներն. արեֆէնէն ելէ ներ-ն։

Avare, առա, ած. ագահ.
ճղճիմ. կցկր. ֆատ-ֆէ-պ։

Avarice, առա-ֆէ, ելֆ.
ագահութիւն. կծծութիւն.
ֆատ։

Avaricieux, euse, առա-
-ֆէ-ֆէօ, ըօզ, ած. ժլատ.
կծծի. ֆատ-ֆէ-պ. ելէ ֆէ+։

Avarie, առա-ֆ, ելֆ. վնաս
նաւու կամ աղխատմաղխի.
ներֆէյե ելէ-ֆէ-պ ֆալա օլէն ընբ-
բ-պ. ֆատ-պ-ֆէն։

Auxiliaire, օժանդակ. օգնական (զօրք). օժանդակ. Խորհրդակից. Խոտոր (անկիրթ). (Ֆիլ.) հղաւին։

Avachir (s'), տ'ավալլիլ, յ. ժամանակաւ. մեղկանալ. ինկլլիլ։

Aval, վար, ար. Ձեռնադիր երաշխաւորութեան ի փոխանակագրի. 2. առատին, խանարհագոյն կողմն գետոյ. ինքնահոսի խմաւորը. 2. ընկեր անկողի ծովուն։

Vent d'—, հողմն արեւմտից. պոռը բնականը։

—, ի. } ի խանարհ

À vau-l'eau, } կոյս. ըստ ջուրցն ընթացից. գգնան խանարհ. անկող ծովուն. անկեռնիը անկողը։

Aller à vau-l'eau, չարագործել. ձախողիլ. ինքն ինինի. չաւն ինինիլ։

Avalage, վարանք, ար. նաւերն ըստ ընթացից գնացն. 2. վարձ. 3. իջուցանելն գգինի ի շտեմարանս. չոյ սեղմնաձև ինինի. 2. ի-ճրիկն. 3. չորացը մալաղայս ենոփրմի։

Avalaison, վարկղի, էփ. հնգելը. ուխտ. սահ սեղմնիրը. սեյլ։

Avalanche, վարկղի, } էփ.

Avalange, վարկղի, } ձիւնահակցա. հիւս ձիւն. փոր երեքնը։

Avaler, վարկ, ն. կլանել. 2. իջուցանել գգինի ի շտեմարանս. 3. համբերել. խաւիմ. 9. չորացը մոգնացա ենոփրմի. 3. խաւիմ. ընկճումիլ կինի։

—, չ. երթալ ըստ ընթացից գետոյն. նաւարկել գգնան խոռնարհ. չոյ սեղմնաձև ինինի։

S'—, յ. կախել. իջանել. անկանել. (փալագը) սուզմի։

Avaleur, վարկօ, ար. կլանող. խաւսուճաւ։

— de charrettes ferrées, ձիճաւան. պեռիերկնեն։

Avaloire, վարաւ, էփ. կոկորդ. պօլը։

Avance, վանի, էփ. պատառանդ. սպառգաւմ. շինուած կարկառանալ. 2. յառաջանալ Հանապատի. յառաջապահութիւն. 3. սկիզբն. կանխիկն. 4. սպառազինութիւն. յառաջանդիման. 5. կանուխ վճարումն. սիւնը սեղմնը. 2. ինքնավստահ երեսպաշտ. 3. ինքնավստահ. 4. ինքնահաւան։

Par —, } շէն. ինքնակոչ։

Faire les avances, յառաջել. կանխել. ինքնակոչել։

Avancement, վանումն, ար. յառաջապահութիւն. 2. յառաջձգուիթիւն. Հանձնն ի սպառիս. 3. բարձր. յաջողութիւն. ինքնի ինինի. 2. ինքնի ինօրինութիւն. պետչինի. 3. պոխն. էփպոլ։

Avancer, վանիլ, ն. վարել, առնել յառաջ. կարկառել. 2. միջնորդացուցանել. 3. կանխել. փութացուցանել. 4. յառաջապէմ առնել. 5. կանխիս տալ. Հաւատացանել յառաջապոյն վասն այլոյ. 6. առաջի ընծայեցուցանել, արկանել. ինքնի սեղմնիլ. սալ. պոխնիմ. 2. ենոփրմի. 3. ինքնինինիլ. խոնիճալ ինինի. 4. ինքնի չիլ. 5. փնչին վերմիլ. պոչփաւընեն ինքնին ենոփրմի. 6. օրինոյս սեղմնիլ։

—, չ. յառաջել. յառաջապէմ լինել. 2. կարկառել (շինուածոյ). ինքնինիլ. 2. (պինա) փչորը ընփմի։

S'—, յ. յառաջ խաղալ. անցանել. 9. լինել կարկառել. 3. միջամուխ լինել. ինքնի ինինի. ինչի. 9. (փոյս) փչորը ընփմի. 3. ինչին ինրի. փորընմի։

Avanie, վանի, էփ. հարբանահատուիթիւն. զրկուածք. 2.

ձ · մասնիապիր · ոչպիտ · 2 · ֆիլտր , խճաք խոխիկ · 3 · փոխանիկ ։

Authenticité , օրհնիքիւթիւն ։ իգ · վաւերականութիւն · հաւատարմութիւն · ստուգութիւն · ահիհկիւթ ։

Authentique, օրհնիքիկ , ած · վաւերական · ստոյգ · ահիհ ։ —, իգ · քնագիր · նիւոխիքի ասկիյնի ։

Authentiquement , օրհնիքիքմի , ի · վաւերականութեամբ · ըստ օրինաց · փաստով խոչորիք ։

Authentiquer , օրհնիքիֆ , ն · վաւերական գործել · ճշմարտել · 2 · (յանցաւոր) յայտնել · ահիհկիւթիֆ · հաստիք կինիւթ · 2 · (փաստհոմիը օկտաւնա) խոպոն կինիւթ ։

Autocéphale , օրտոքեֆալ , ած · ինքնագլուխ եպիսկոպոս · փնոփ պոլընա, ոչոր փիֆիա ։

Autochthone , օրտոխնօն , ած · քնակ · իւրչի ։

Autocrate, օրտոքրատ , ած · ինքնակալ · ասկիրնե փոստիչ ։

Auto-da-fé , օրտո-տա-ֆե , ած · (չփ · Des—) · ատենան քննութիւնան վատն հերետիկոսաց · հարցափորձ հաւատոց · բոֆըչըլար ինքֆինչի ։

Autographe , օրտոկրաֆ , ած · ինքնագիր · փնոփ նչիչ-ի խոչըմըչ · խոպնի-վիչինի ։

Automate , օրտոմատ , ած · մեքենայ ինքնաշարժ · փնոփ հարտուկն եոտկն , խոտրկվան ձեռնկնիֆ ։

Automnal , ale , օրտոմնալ , ած · աշնանային · ին-չի · ոսն պահար տոչիր ։

Automne, օրտոն , ար · ին իֆ · աշուն · աշնայնի · ին-չ · ոսն պհահար ։

Autonome, օրտոնոմ , ած · ինքնօրէն · ազիկատի · փնոփ պոլընա · ֆնահիչիւթ ։

Autonomie , օրտոնոմի , իգ · ինքնօրէնութիւն · ազիկատութիւն · ինքնօրինութիւն · ֆնահիչիւթ · ոչոխիչ ։

Autorisation, օրտոիզասիօն , իգ · հաստատութիւն · հաւանութիւն · բոխոսի · փնոխոր ։

Autoriser , օրտոիզէ , ն · հաստատել · ասել հոխութիւն , իրաւանա · հաւանել · բոխոսի , փնոխոր վիրհէ ։

Autorité , օրտորիթե , իգ · հոխութիւն · իշխանութիւն · 2 · ապատիւ · մեծարոյ կարծիր · հոխութիւն · 3 · վկայութիւն · հի-փիոխոչի · 2 · իչի-որ · նի-ֆոչ · 3 · իշհ-փի ֆ-ինիկոչր ։

Les autorités , իշխանք · հոխք · հի-փիֆոխոչըր ։

Autour , օրտոր , ար · ատկա · ձապէ · ասփր · չըֆըր ։

Autour , օրտոր , նի · չուրջ · ատ (իւրու) · ինրոֆընտա · խանընտա ։

—, ի · չուրջանատկի · ինրոֆընտա · փնօրի ինորոֆտա ։

Autre, օրրը , դր · ալ · 2 · ամե · ալլ ար · պոչիֆ · ըոյրի · 2 · պիրի · պոչիֆոր ։

L'— , մեւան · մեւա · ե պիրի ։

L'un et l'— , երկոքին եւա · իփիոխ պե ։

Autrefois, օրրըֆե , ի · կանխաւ · երբեմն · ասպըֆ · պիր վիֆըմ ։

Autrement, օրրըմի , ի · այլապէս · այլապէսպոյնա · 2 · ապա ֆե ար · պոչիֆ ինրոչիֆ · 2 · խոխա ։

Pas — , ի · ար այնչափ · օրտորոր պէյիչ ։

Autre part , օրրը ֆար , ի · այլուր · պոչիֆ խերոխ ։

D'autre part, ի · այլասա · պոչիֆ ինորոֆտան ։

Autruche , օրրուչ , իգ · ջայլամ · պիվիկ ֆոչա ։

Autrui , օրրուի , ար · ալլ ար · ուրիւսարը · ալլէք · պոչիֆոչորը ։ [ըոֆ ։

Auvent, օվան , ար · քիւ · ասա-

Aunaie, ան. խ. պատատեղ կաղնեաց. փղոսկր պատեր։

Aune, ան, ար. չափաչափ կտաւի. չափանի. տե. փղոսկր պղաճ։

Aune, ան, խ. կանգուն. արշին։

Aunée, անի, խ. կղմուխ. տե. ինփոյզ օձու։

Auner, անի, ն. չափել կանգնաւ. արշինլամտե։

Auneur, անիօր, ար. կանգնաւոր. քննիչ, ատիկան կանգնոց. արշին նոպիրը։

Auparavant, օքսաւանի, մ. յառաջագոյն. եվիթ։

Au plus tôt, ո ֆիւ պո, մ. անդէն արագ արագ. փութանակի արշաւի մարթի իցէ. ի՞ֆին օլաօլո ֆըպոր չափօֆ. չափաճափ։

Auprès, սքաւ, նախ. առ. մերձ. առընթեր. 2. առ. առաջի. առ հասանելոյ. խոփըն. խանըպո. 2. (տնօն) խանըպո, խօնխանոփ. (տնօ) պոֆօրոֆ։

—, մ. առ նմին. մօտ. խանըպո. օրպո։

Auréole, օրէօլ, խ. պատիւ շրջանակ գլխոյ Սրբոց. 2. ատամնեան փառաց Սրբոց. եվէյօ ֆօճը. 2. էհֆիչամ ֆերֆեպէֆ։

Auriculaire, օրիքիւլէօ, ած. ականջաց (երակ). 2. ականջալուր. ֆօլոֆ (տօմրը). 2. ֆօլողը էչէոքն, էչէոիլքն։ [մոֆ։

Doigt —, ձկոյտ. ոըրը ֆօր-

Aurochs, տ. Ure.

Aurone, օրօն, խ. բարձրահասկնեակ. գնդաձեւորիկ. տե. ֆօյոն օֆօր։

Aurore, օրօր, խ. պայծ. արեւաձագրը. յառաջարշաւ յոյս առաւօտու. արշալոյս. 2. արեւելք. շոֆոֆ. 2. ճերմակ։

— **boréale**, հիւսիսական. նո՛րի չիմոլի։

Auspice, օսքիս, ար. գշ-

ձայնութիւն. հաւատմունքաւորութիւն. 2. նշանակ. երեւոյթ. 3. նպաստաւորութիւն. հավանի. առաջնորդութիւն։ ֆոլ. 2. նիշան. պիլաչէն. 3. խորհրդ. արփօ. հիմիչ։

Aussi, օսի, շ. նոյնպէս. այսչափ. նաեւ. եւս. նմին իրի. բայց. արդ. ֆէպոլէֆ. ալ ֆօտոր. փոխի. ալ ճիհչէն֊փէն. իլլա. իմոի։

— **bien que**, այնչափ... արչափ. նոյնպէս... արպէս. իրրեւ. ֆօտոր. ֆիոլի։

— **bien l'un que l'autre**, երկոքին եւս. իւրաքանչիւր։

Aussitôt, օսիտօ, շ. անդէն. իսկ եւ իսկ. հէմֆեն. չափաճափ։

— **que**, շ. վաղվաղակի իրրեւ. հէմֆեն (ինօրփոյէ) ֆիոլի։

Auster, օսթէր, ար. հարաւահոգմ. ֆըոլէ րիուղֆօրը։

Austère, օսթէր, ած. խիստ. աստիճ. 2. բարկ. դաժան. սէրն. ֆէօսֆին. 2. ֆէսրէ. ասրփ։

Austèrement, օսթէրմմի, մ. խստութեամբ. անողջախոհ. սէրմիլիֆէլէ։

Austérité, օսթէրիթէ, խ. խստամբերութիւն. խստութիւն. 2. դառնութիւն. խստութիւն. ֆուշափոֆի. 2. ֆէսոֆինիլիֆ. սէրմիլիֆ։

Austral, ale, օսթրալ, ած. հարաւային. ճէնոպի։

Autan, օթան, ար. հողմ հարաւոյ. նօթօս. ֆըոլէ։

Autant, օթան, մ. նոյնչափ. արչափ. ո ֆոտոր. նէ ֆոտոր։

D'— mieux, տե՛ս D.

Autel, օթէլ, ար. սեղան. պատիւն. պոհանոց. ֆիհրոպ։

Devant d'—, նախասրահան առաջակողմեան սեղանոյ. *խորանի պոպնոց. ֆիհրոպ կօնէյէ։

Maître-autel, ար. առաջ խորան, սեղան. պոլ ֆէղպոհ։

Auteur, օթէօր, ար. պատճառ. առաջնորդ. 2. պատակ.

Աստանիացւոց. իշխիմ. փոլտֆոլի. 2. հաւիմ փիվանը. 3. ժիճիկ. հիւֆիմա. 4. խոֆանիաւէլըբեն Ամերիքացոց նահիյիք։

Auditeur, օփիթօռ, աբ. ունկնդիր. 2. աշակերտ. ունկնդիր. 3. ունկնդիր, փոխանորդ գեստպանի. 4. գաւառ. փինէիկեն. 2. լսիչ. 3. ֆոֆա իւլիթինեն աա փիճօբը. 4. հաւիմ։

— **des comptes**, քննիչ հաշուոց. ֆի-հաւոիպէ ֆի-ֆեյիխէ։

Audition, օփիթիօն, իգ. լսանը. լսելութիւն. իւլիմ։

— **de comptes**, քննութիւն հաշուոյ. ֆի-հաւոիպէ ինիֆիչէ։

— **de témoins**, քննելն վկայս. հարցափորձ վկայից. ընհոփլըբը փինէֆէ, ինիֆինէ ենմէ։

Auditoire, օփիթուաա, աբ. տեղի, սրահ ունկնդրութեան. աուէան. 2. ունկնդիրք. փիվանիաանք. ֆիբոֆաա իֆբի. 2. փինէյէնէնբը. ճիֆիյինի աաֆիյին։

Auge, օժ, իգ. մնուբ (անասանոց). 2. տաշտ սրմանչինաց. 3. խոզովակ աղօրեաց. հայնանըրբեն իֆիլէյի, աաա իչիճիֆ իէբի. 2. փիվարճըլըր ինիֆնիֆ. 3. փիյիրմեն ինիֆիբըչիյինեն իֆըչիրինիֆ աա աֆճաֆ օլաֆ։

Auget, օժէ, աբ. անօթ խանձի ժուչնոց. 2. խոզովակ. ֆաա իֆիլէյի. 2. օլաֆ։

Augment, օկմէ, աբ. աճուժ. յաւելուած. արկմա։

Augmentatif, ive, օկմէֆաֆիֆ, իվ, աժ. աճեցուցիչ. արկըրճը։

Augmentation, օկմէֆաօթօ, իգ. աճուժ. յաւելուած. արկմա. ճէչիֆ։

Augmenter, օկմէֆաֆ, ն. աճեցուցանել. ընդարձակել. 2. յաւելու դմարձա. արկըրմաֆ. չօչըլիմաֆ. 3. իւնոֆիչէյինէ, մահիյիֆինէ արկըրմաֆ։ —, ն, աճիլ. 2. առաւելուլ գնոց. արկմաֆ. պիօչիֆ. 2. պիճաքոն արկմաֆ։

Augure, օկիաա, աբ. հաւափոուխիւն. ըղձուխիւն. 2. հաւապէտ. հաւատմիայ. ֆալ. 3. ֆալը։

De mauvais —, պուշակ չաբեաց. չար. աալաբաալ։

Augurer, օկիաֆ, ն. ըղձանալ. կանխաւ իմանալ. կարծել. իմիխբաճէ ֆալ իմիֆէ. փըյաա իմիֆէ։

Auguste, օկիաա, աժ. աւգուստական. մեծաշուք. պերճ. չիվէֆիչէ. ալա։

Augustement, օկիաաֆըճմէ, ն. մեծաշուք փաուաւորութեամբ. ապահին իչի։

Aujourd'hui, օժաաֆ'իֆ, ն. այսօր. 2. այժմիկ. պաաչեն. 3. չիմֆի։

Aulique, օլիֆ, աժ. արքունի. աչխարհամուտ պրանոց. ֆբոյի. ֆաֆաա։

Aulique, օլիֆ, աբ. խօսք մարդասէրն ուսանողաց առի լինել վարդապետ. ֆէրբեֆէֆ ֆաաչիմ չըբճա իչէն օլաանան ֆապահֆաֆ։

Aumône, օմոն, իգ. ողորմութիւն. 2. ուսպանք. աաֆաֆա. 2. ճիբիֆ։

Aumôner, օմոնէ, ն. առնել ողորմութիւն. աաֆաֆա վիբմէ։

Aumônier, օմոնիէ, աբ. ողորմած. 2. բաշխիչ, վիրաւորացաւ ողորմութեանց. աապաֆաֆիթաբ. 2. աաֆաֆա նաչըրբ։

Aumônière, օմոնիէա, իգ. ողորմած կին. 2. քսակ փողոց գանգակօք. աաֆաֆաֆիթաբ ֆաբբ. 2. չընչըբֆաֆիչը ֆէաֆ։

Aumusse, օֆաա, իգ. մաշկեայ կանոնիկաաական. ֆանաանիգ ֆիբֆիա։

Aunage, օնաֆ, աբ. կանգնաչափութիւն. 2. կանգնաչափ. աբչըն իչի ֆօչըմ. 2. աբչըն ֆօչնիֆաա։

Attributif, ive, ածական, ական, ի. ած. առարկայ. առնչ. հատկանիշ։

Attribution, ածականութիւն առանձինն չնորհաց. 2. առաջնորդութիւն. իրաւունք. սեպհականութիւն. պարտք վճարմանց. 2. հրովէից. հասից. առմունից փոխանակութեան։

Attrister, ատամկացուցանել. ցաւագնացուցանել. մահկանացուցանել։

Attrition, ատամնութիւն, ի. շփումն. 3. զղջիլ առ աւհիս առանձնական. պէտք պէտքին ածանց. 2. փոշմանութիւն։

Attroupement, ատենաբազմութիւն, ա. բազմամարդութիւն ժողով. ընտրաւորութիւն։

Attrouper, ատենաբազել, ե. խմբել. ժողովել. խօլամոխ։ **S'—**, յ. խմբել. ի մի վայր գալ. խօլանոխ. խոշնել։

Aubade, օգոտ, ի. զոյգ նուագ. առաւօտեան նուագ. 2. ի շնորհանդէս. առաւօտ. առաւոտ ընդունելութեան. 2. ի բաց. ընդ ի։

Aubain, օգնի, ա. օտարականն. ևկ. խորանցը. փիլորը։

Aubaine, օգին, ի. ժառանգութիւն ընչից պանդխտի. 2. յանկարծադէպ շահ. խորանցքան ինչից. բաց. 2. ի-ի-վերջ. 2. ինչ հրովէից։

Aube, օգ, ի. շապիկ եկեղեցական, քահանայական. ինչ ինծ։ [ինքնին։

— **de jour**, զգ. ինն առաւոտ.

Aubel, օգել, ա. առաւտ. ուկ. ոչ գալոց առաջը։

Aubépine, օգեփին, ի. սպիտակ գաճիկ. ոչ պէտեն։

Aubère, օգեր, ած. **Cheval —**, աշխէտ ձի. գալար ան։

Auberge, օգերժ, ի. իջևան. աշխարհատանգ. պատսխանի. ընդունարան։

Aubergine, օգերժին, ի. սմբուկ. ուկ. պտղենաման. գորչենան։

Aubergiste, օգերժիպ, ա. պանդոկապետ. ընդունարանը։

Aubes de moulin, օգ գը ջրանի, ի. չ. տախտակք անուոյ ջրատացից. առ պէչիրճենի ինքնաբուխ։

Aubier, օգիէ, ա. սպիտակուց ծառոյ. 2. կարծր լուծուտակ. ուկ. ապտճըն խնի. 2. գաղտագող ապտճը. առ պարսիկ։

Aubin, օգնի, ա. ի երկ արշաւանք. գնացք ինչ ձիոց. ընտիր էպիկնի։

Aucun, une, օգեօդ, ի, ած. ոչ ոք. 2. ոչինչ. եւ ոչ մի. հիչ պիտի. 2. հիչ պէր չէ. հիչ պէր ինանի։

Aucune foi, ած. ոչ քնաւ. ոչ երբեք. առ։

Aucunement, օգեանդի, ած. քնաւ. ոչ իւիք իրօք. հիչ պէր ինարդ էր. 2. պէր ինարտեան. պէր ոչ։

Audace, օթաս, ի. յանդգնութիւն. ժպիրհ. համարձակութիւն. փիսաինանի. ճիսարիլի։

Audacieusement, օթասիէօդի, ած. յանդգնաբար. փիսինախանի։

Audacieux, euse, օթասիէօ, էօդ, ած. յանդուգն. ժպիրհ. համարձակ. փիսինախ. ճիսարիլի։

Au-deçà, օ-գը-ա, նխ. ած. յայսկոյս. յայսմ կուսէ. պէրի ինարտեան. պէրի ինարտեան։

Au-delà, օ-գը-լա, նխ. ած. յայնկոյս. յայնմ կուսէ. 2. անդր քան. աւելի խակ. օպէր ինարտեան. էօրէ ինարտեան. 2. ընչատիկ։

Au-devant, օ-գը-վան, նխ. ած. ընդառաջ. առաջի. գտրընտեան. էօնէնէ։

Audience, օթիան, ի. ունկնդրութիւն. 2. տեղի ունկնդրութեան. առեան. 3. ունկնդիրք. գառաւորք. 4. նահանգ գործակատարաց

Attiédir, ատիեդիր, ն. տաքնալ. գայլացուցանել. եղկ գործել. 2. իմուլացուցանել. մեղկել. ընկճոտ եղիր. ոչեր աղ աղաղիմոտ. 2. ներվնկիմոտ։

Attiédissement, ատիեդիսսէման, ար. տաքնալի ջերմուխիւն. եղկուխիւն. 2. մեղկուխիւն. իմուլացուխիւն. ընկճոտ-ութիւն. 2. ներ-ողնկիմոտ. ներվնկիմոտ։

Attifer, ատիֆէ, ն. յօրինել. պատմուճել. ատ-ղէն վերցնել. գօնոմիմոտ։

Attifet, ատիֆէ, ար. զարդ գլխոյ կանանց. ընձնեղէնի դոյզ տէղիներ։

Attique, ատիք, ած. տատիկեցի. տատիկական. վայելուչ. աղիւնի-նուվրը. ընտիր։

Attirail, ատիռայլ, ար. կապմած. կահ կարասի. 2. տղմ. աւլուր. նոտը՛. 2. գոլորշի։

Attirant, ante, ատիռան, անդ, ած. ձգիչ. յանկուցիչ. վերնիչ եղիր. գեղեցիկ երեսի։

Attirer, ատիռէ, ն. ձգել. յանկուցանել. վերնիչ ընել. գեղեցիկ երեսի։

Attiser, ատիզէ, ն. — le feu, արծարծանել զկրակ. 2. գրգռել. ոխերիմ աւազակել. 2. բորբոքմոտ։

Attitrer, ատիտրէ, ն. նախասահմանապէս առնել. գլխաւոր կարգել. 2. սահմանել. վարձել. 3. ածել նորագ պատահական տեղս. խոխրէն նոտմոտ. պաշ գօմոտ. 2. նոյնին երեսի. բընչերի իւր նոտմոտ. 3. ամէն իրեն նաղընդուր ներիրմոտ։

Attitude, ատիտիւտ, իգ. դիր. յօրինուածուխիւն մարմնոյ. 2. գնացք. կերպարանք. փոխուած. ներիրիւն. գեղեցիկ. 2. հոլիներն. խել. վեղ։

Attouchement, ատուշմէման, ար. շօշափուելի. հպիլն. փօխանմոտ։

Attractif, ive, ատրակտիֆ, իվ, ած. ձգիչ. ձգական. ընդունակ. ներգին։

Attraction, ատրակսիօն, իգ. ձգուելի. ձգիչ զօրութիւն. ընդունակ. ներգին ներգործութիւն. փոխադարձ հաղորդակցութիւն։

Attraire, ատրէռ, ն. ձգել. հրապուրել. ընդունակ. ներգին ներգործել։

Attrait, ատրէ, ար. հրապոյր. յանկուցիչ իրք. բաղցրութիւն. 2. վիճակ. ներգործութիւն. ճաշակ. նոպրութիւն. ախորժելի. 2. վէյլ։

Attrape, ատրապ, իգ. խարեութիւն. հնարք։

Attraper, ատրապէ, ն. ծանկարծակի առնել. բռնել. 2. խարել. 3. հասանել. 4. կորզել. ատկանել ի բաւան. 5. հարկանել. փոխադարձ ծափոմոտ. 2. ընդունիմոտ. 3. ներիրիւն. երջոտ. 4. ափորիմոտ. ինչ ներիրիւն. 5. վերջոտ։

Attrapoire, ատրապուար, իգ. ծանկարծ. խարանք. փոխադարձ. փոլոզ։

Attrayant, ante, ատրէյան, անդ, ած. յանկուցիչ. հաճոյ. ճոխ. խօլ։

Attremper, ատրանբէ, ն. ջեռուցանել սակաւ պհնացն. 2. միւսանգամ եփել. 3. ցածուցանել (պկարիս). 4. մխել. ֆոբոնոս խավել խաղալ ընդ միմոտ. 2. (նոնոփ կծոմնէյն) ներիրաբ փէնէրմոտ. 3. (նէֆինին) ներնինն երեսի. 4. (փերիրէ) ատա վերմոտ։

Attribuer, ատրիպէ, ն. տալ. 2. համարել. գրել. վերմոտ. 2. ասյոմոտ. խոնարհ երեսի։

S'—, յ. իւր անպհականել. փոխանէյն վերմոտ։

Attribut, ատրիպ, իգ. անպհականութիւն. *տատրոպիլի. 2. խորհրդական նշանակ. խոտոէյերի. խոտիներ. ինանէր. 2. նէշան։

S'—, ֆ. յուսալ. կարծել. սպասել. զանձ ելիցէ:
En attendant, ած. ի նմին ժամու. 2. նախ. մինչեւ. ի սպասել. 2. (սաստի վարձուածոյս) ետուր:
Attendrir, սփափաքեցուցանել, ն. կսկիծել. 2. ի գութ ածել. յուզել զխնամս. խնամել. 2. խիղճդինի ելոյծանել:
S'—, ֆ. կսկծանալ. 2. խանդաղանալ. խնամիլ. 2. ափշանել. խիղճդի ելուծանել:
Attendrissant, ante, սփափաքեցուցանող, ողք, ած. ողորմ. խանդաղացուցանող. խիղճդի ելուծանող:
Attendrissement, սփափաքեցուցանելի, ած. գութ. խանդաղացուցումն. խնամիլ. ափշանալ:
Attendu, սփափաքեալ, նախ. սիրեցեալ. ակնկալ. պատրաստ. էնին:
— que, շ. որովհետեւ. զի. էնեաղ. էնչափ:
Attenir, սփընդել, ն. անդրի հինանել. ազդակցանալ. ունել աղգականութիւն, խնամութիւն. սլաքաւոր, խըտըղըղը օլմաք:
Attentat, սփանգամ, ած. ելոյթ. անիր. ընթացք:
Attentatoire, սփանգամական, ած. անիրաւ. վնասակար. նահատակ. ելոյթ վնասիչ:
Attente, սփանդ, իգ. սպասումն. 2. ակնկալութիւն. պահելիք. 2. խոփ:
Pierre d'—, կամուրջ յորմէ. պիտրաս սաճառ պէտրը ըզբռնելդ ըսալ:
Table d'—, կառս, տախտակ պատրաստուելոյ (առ ի նկատել ի վերայ). (ճոխ իւրն) հաղորդանոցի պէտք, ընթրիք:
Attenter, սփանգել, ն. յանցանել. մեռանելու. ձեռնամուխ լինել. ընթացք, գործ ելոյթ. եւ սպանման:
Attentif, ive, սփանդիկ, ած. ուշակալու. մուադիր. ճոխ-գոյնեաք. ճգնաւոր:
Attention, սփանդիկութիւն, իգ. մուադիրութիւն. փոյթ. 2. խնամք. մարգասիրութիւն. ակնածութիւն. պիտիան. գոյգը. ճշդիւ վերն. սայդը:
Attentivement, սփանդիկվըմանի, ած. մուադիրաբար. պիտիան ելած:
Atténuation, սփընդիւթիւն, իգ. նուազութիւն. տկարութիւն. եփիլմէ. եփիլիմ. գործելոյ:
Atténuer, սփընդիւել, ն. նուազեցուցանել. տկարացուցանել. հիւծել. եփիլմէ. գործելոյ. եփիլիմ:
Atterrer, սփերել, ն. յերկիր կործանել. պատանել. 2. սասպաղել. ի կոր կործանել. երկար ըրփմէ. 2. երկմէ. ալ-ալիւն ալ-ալիւնէ բընդճիգ երկիմ:
—, Atterrir, սփերել, ն. հասանել, իջանել ի ցամաք. գործոյս երկրին, ելոյթ:
Atterrissement, սփերելմէն, ած. կղզի հողոյ, աւազոյ յարփուռս. ըմէ փընդրելու ընթր ընծրէ, գործ երկրին:
Attestation, սփերեցութիւն, իգ. վկայութիւն. ծանուցմի վկայութեան. ըսհոգերնութիւն:
Attester, սփերեցել, ն. վկայել. ցուցանել. 2. կոչել ի վկայութիւն. ըզհոգերնել, գործոյ երկիմ. 2. իզհոգ երկիմ:
Atticisme, սփիդիզմ, ած. աւտիկեցի աւազուած. առանձինն բարբառ Աւտիկեցոց. 2. աւտիկական փափկութիւն. վայելչութիւն, կենցաղկութիւն բարբառոյ Աւտիկեցոց. Աղիւթ-ըլըլըբըն երկնիսը. 3. Աղիւթ-ըլըլըբ ըրփէլէյէ. Աղիւթ-ը էրաձընըն ըլոփէրնի, ընըլոփերնի:

ի. անողորմ. չարաչար. խստասրտութիւն. գըժնդութիւն.

Atrocité, ատրոցիթէ, էթ. սաստկութիւն. գժնդակութիւն. անհնարին մեծութիւն. վայրենութիւն. պիղծութիւն. գըժնդութիւն.

Atrophie, ատրոֆի, էթ. ծիւրութիւն. խըտիլըք.

Attachant, ante, ատթաշան, շոթ. յանկուցիչ. ճոխիդ.

Attache, ատթաշ, էթ. կապ. փոկ. 2. խնամ. միաւորութիւն. 3. հրաման. 4. հաւանութիւն. 5. կցուած յօդից. յօդակապ. գոչ. ծոյլ. 2. ծուլ. 3. ծոյր. գոյդաչիս. 4. ծիւր. գոյդաչիս. 5. օյնաթաշըն եւ ենթ: — de diamants, ընդելուզուած ադամանդեայ. նշոտ խնչխնիս.

Attaché, ée, ատթաշէ, շէ. սիրօղ. յօժարեալ. 2. ապաւարար, արբանեակ դէսպանի. ներկայ. ծուլլէ. 3. ենթբերի նիզաւորներուն վէր տէլ:

Attachement, ատթաշման, ատ. սէր. յօժարութիւն. 2. փոյթ. մտադիւրութիւն. զգաստութիւն. հոգածութիւն. ծոյլ. 3. հաճ. սիրտին. պէտասիրութիւն:

Attacher, ատթաշէ, ն. կապել. կցել. միաւորել. յարկցուցանել. 2. գրաղեցուցանել. 3. ձգել. յանկուցանել. գոչլտալ. խոթըլ խըրտել. ղրկրկլխիրտել. գոմճել. 2. պեղտալ խնդել. 3. ծիւրտ խնդել. — ses yeux, ակնկառույց լինել. սիւ սիւ պահել. S'—, յ. պարապել. յարել. գհեռ երթալ. պեղտալ օլմաք. ոխտի ելլել խնդել. նոթըլտաք. խնիւոտ խնդել.

Attaque, ատթաք, էթ. յարձակումն. 2. սկիզբն պատերազմի. 3. ձեռնձգութիւն. գրկանք. թշնամանք. 4. յանկարծական հարուած, ըմբռնուելն (ախտից). հիւանդ. 2. ճկնի գոլտնալը. 3. խլ ուժանիս. գոլմ. սիրտ անիս. 4. նոթիս. իւլէնի հոխիդ.

Attaquer, ատթաքէ, ն. յարձակել. բախել. գրգռել (գպատերազմ). 2. թշնամանել. խծծել. ձեռնամուխ լինել. 3. յանկարծակի հասանել ի վերայ. 4. հարկանել. ճարակել (որգանց ի փայտի). հիւանդ նիմք. գոլտնալ. 2. խօլտալ. էգնաք. եւ պուճուճ. 3. իւլէնի նոթիք. 4. (գոլտնալ էտրա) գիւղիչ:

Atteindre, ատթէյնտր, ն. հարկանել. դիպչել. ընկերանալ. 2. հասանել. ըմբռնել. 3. սանանել. ընտել. սարքել. բոնի կերիչտէ. 2. կերիչտէ. եւ կերիչտէ. 3. ոխտիր վերիչտէ:

Atteint, einte, ատթէն, նթ. — d'un crime, ամբաստանեալ. վիճաստպատում. նշանիչնի կիւէտ օլտնուալ. նիւօհնիչի:

— de peste, հարեալ ի ժանտախտէ. նոթտանտան վնասուալ:

Atteinte, ատթէնթ, էթ. հարուած. 2. վնաս. վիրաւորութիւն. 3. ոխտիր:

— de maladie, հարուած, ըմբռնումն հիւանդութեան. նոթիչիւոթն նոթնուալ:

Hors d'—, անըմբռնելի. եւ պէ գիւղիչ:

Attelage, ատթլաժ, ար. լուծք. զոյգք (եզանց). 2. անդուարք. երիւարք կամաձիգք. ընկեր, եօզոյ հայլանորը. 3. ուրտա պիտքը:

Atteler, ատթլէ, ն. լծել. (ինչ) եօզոյ:

Attenant, ante, ատթընան, նթ, շէ. յար. կից. ապընթեր. պիտիչէ. նանըտաս:

Attendre, ատթէնտր, ն. սպասել. 2. ակն ունել. պէսկնիչէ. 3. —մամք:

Astrographie, աստղագրութիւն. նկարագրութիւն աստղաց:

Astrolabe, աստղոլոյս, աստղամոլար. գործի չափելոյ զբաւորութիւնս աստղաց. իմաստասէր:

Astrologie, աստղաբաշխութիւն. աստղանշանագրութիւն. գուշակութիւն. ժանիքճճիմիտ:

Astrologue, աստղաբաշխ, աստղանշանագիր. գուշակ. ժանիքճճիմ:

Astronome, աստղագէտ. երկնից չափող:

Astronomie, աստղագիտութիւն. երկնից հեղինակ. երկնից չափ:

Astronomique, աստղագիտական. երկնից հեղինակող. փիլիսոփայ:

Astuce, խորամանկութիւն. խարդախութիւն. գողութիւն. ֆիլն:

Astucieux, euse, խորամանկ. խարդախ. գող. խորամանկագործ. գողական:

Asymptote, անհանդիպական գիծ. գիծ որ երբեք չհանդիպի:

Ataraxie, անխռովութիւն. էպիկուրոսեան երջանկութիւն:

Atelier, արհեստանոց. գործատեղի. 2. գործաւորք. գործակից. ընկերանք. 3. իջեւան:

Atermoiement, ժամադրութիւն, յապաղումն հատուցման պարտուց. պօրճանոցի ներքինիներու ծառայութիւն:

Atermoyer, ժամադրել, յապաղել զպարտս. պօրճանոց ներքինի ընել. վարձել սպասաւորել:

Athée, անաստուած. հերետիկոս. գրօսիկ:

Athéisme, անաստուածութիւն. հերետիկոսութիւն. գրօսիկութիւն:

Athlète, մրցարան, ասպարիս. նահատակ. փորձանաւոր:

Athlétique, մրցարանի, հրահանգք մարզանաց. փորձանաւորի վերաբերեալ:

—, զօր. մարզական. փորձանաւոր:

Athlothète, մրցարանապետ, ասպարիսապետ. փորձանաւորաց պատուիրակ:

Atinter, ծուռ, ն. ապաճուռճիլ. պարպարիլ. փոնոմիսք. ինչպէս ըսուի ֆրանսերէն:

Atlantique, Ատլանտեան. Ատլանտական (ծով). պահակեան Ատլանտեան:

Atlas, ատլաս, զր. ժողովածոյ աշխարհացոյց տախտակաց. 2. առասպելին ազնուական ուրեմն. ատլաս. 2. ֆըհֆեկի:

Atmosphère, օդոլորտ, չորս. հաւասարաչափ օդ. սահման (օդոյ, լուսոյ). մթնոլորտ. ֆէվրէ հիվր:

Atome, ատոմ, զր. հիւղէ. մանրատեսակ փոշի. ջնջիճ. ջնջրէ:

Atourner, ծուռանիլ, ն. պարպարիլ. փոնոմիսք:

Atours, ատուր, զր. յատ. պարդք կանանց. զինուիլ պէս-պէս:

Dame d'atour, տիկին որ պարպարէ պղշխոյն. տիկնայ պատ տիկին պշխոյի. ֆրանսերէն ատուր. ֆամիլիա:

Atout, ատու, զր. յաղթիչ քարտէս (ի խաղու). ֆոշ:

Atrabilaire, ատրաբիլեան, ած. տխուր. տխրացեալ արեամբ. վերամբարձութեամբ. ախտաւոր:

Atrabile, ատրաբիլ, չորս. տխուր մարդ. արեամբարձութիւն. ֆուր սոֆըր, ակվօն:

Âtre, ատր, զր. կրակարան. ճաք:

Atroce, ատրոս, ած. անողորմելի. անհնարին. չքաւոր. ատրոս:

Atrocement, ատրոսմէն,

թիւն երանգաց. ասղագործ-մէ. 2. բիւնին գործուածքը պէտ ալ երեսին։

Assouvir, ասա-վիր, ն. յագեցուցանել. լնուլ. գոյ-ացնել։

Assujettir, ասի-ժէդդիր, ն. նուաճել. 2. ստիպել. 3. պնդել. հաստատել. սլիշնա-լմէ. ըստ կրճէ. 2. ոճ-պար կրճէ. 3. գովէ կրճէ։

Assujettissement, ասի-ժէդդիր-ման, ար. հնազանդու-թիւն. ծառայութիւն. 2. հարկ. ըռաքէ. 3. էգիւղ։

Assurance, ասի-րան, էգ. ապահովութիւն. հաստատու-թիւն. 2. համարձակութիւն. 3. խոստումն. երաշխաւո-րութիւն. 4. յապահովու-լիւն. պատուշտութիւն. 5. վստահութիւն. 6. ապահո-վացուցանել զինչս. ասհիճ-կէ. 2. ճշմարիտ. 3. վար-գեցնել. 4. կրճէ. 5. օձմէ. վար կրճէ. գոյըմէ. 6. ոչ գարծ կրճէ։

Assuré, ée, ասի-ռէ, ած. հաստատուն. հաստատուն. 2. համարձակ. քաջ. 3. յապա-հով. անկասկած. ըստիպէ. 2. ճշմարիտ. 3. կրճ։

Assurément, ասի-ռէման. ի. յապահովս. անշուշտ. անվրէպ. ըստիպէն։

Assurer, ասի-ռէ, ն. յապահովս առնել. 2. հաս-տատուն գործել. 3. քաջա-լերել. համարձակ գործել. 4. առաջել. հաւատարիմ առնել. 5 երաշխաւոր լինել. խոստանալ. հպարտանալ. 6. ապահովացուցանել զինչս. կրճն կրճէ. 2. գովէ կրճէ. 3. ճշմարիտ կրճէ. ճշ-մարիտ կրճէ. 4. ըստիպէ կրճէ. ինանգրմէ. 5. գէն օձմէ. վար կրճէ. գոյըմէ. 6. ոչ գարծ կրճէ։

S'— de, ն. վստահել. յու-սալ. 2. առաջել. 3. ունել. արգելուլ. 4. արկանել ի

բանալ. ի-վէնդէ. ասմէ. 2. ահիճկէ. 3. ըռաքէ. հագ-կրճէ. 4. ելէ ի կրճէ։

Assureur, ասի-րօր, ար. յապահովացուցիչ. ոչ-ըռաքօղ։

Astérisme, աս-թէրիզմ, ար. աստղագուռն. պէ-րգ։

Astérisque, աս-թէրիզ, ար. աստղ. նշան ի ձեւ աս-տղ (*). էլլոգը։

Asthmatique, ազ-մադիք, ած. ծանրաշունչ. ղըժ-ժէ-ղի. ղըժժէղի։

Asthme, ազմ, ար. ծանր-բաշնչութիւն. ղըժժէղի։

Astic, աս-դիք, ար. ոզնդիչ ոսկր կարտասկաց. ֆա-ֆա-ճա-լորըն ֆարլաճաճ փէ-ճիչ։

Asticoter, աս-դիքօդէ, ն. հակառակել. գէմառիր լի-նել. ղըզդիչքի ի-ռարիրդէ. ճառաղլըն օլմէ։

Astragale, աս-դրա-ղէլ, ար. կոճ. ըռօֆա-ճէ։

Astral, ale, աս-դրալ, ած. աստղական. էլլոգըղ գո-ռիւլիք։

Astre, աս-դր, ար. աստղ. էլլոգըղ։ [ճհիլիճա։

— **de la nuit**, լուսին. այ. — **du jour**, արեգական. ի-նէղ։

Astrée, աս-դրէ, էգ. Աս-տրէ. գիք արդարութեան. աս-դրէն էլճհիլի։

Astreindre, աս-դրէնտր, ն. բռնադատել. ղըզ կրճէ. ոչ-գարծ կրճէ։

S'—, ն. կապել զանձն. պաղլանմէ։

Astringent, ente, աս-դրինճէ, ոնդ. ած. պնդիչ (դեղ). խառացուցիչ որո-վայնի. ֆաղըղ կոփն. ֆաղիչ։

Astringents, ար. յ. գիդք խառացուցիչք որովայնի. ֆաղ կոփնի էլճէ։

Astrognosie, աս-դրոկնոզի, էգ. աստղագիտութիւն. գիտութիւն աստղաստանց. իւրի պի-րտաճ։

նուիրելու. 3. առընթերակացք. մօտաւորք. հաւասար. հպեալ. 2. խորհրդ. 3. հպիլ. հպում. ձեռնառ:

Assistant, ante, ասիստան, անք, ած. եւ իգ. ընթերակայ. մօտաւոր. 2. ձեռնառու. օգնական. հաղորդ. հպեալ. 2. խորհրդակից:

Assister, ասիստէ, ե. մօտ, առընթերակայ լինել. 2. ասիստանտի լինել յատկին. հպիլ, հաղորդիլ օրհնի. 2. ներկայ ընթացքին պատարագի:

—, ն. ձեռնառու լինել. օգնել. խորհրդ կինիլ:

Association, ասոսիասիոն, իգ. ընկերութիւն. 2. գօդ. կապ. լիրթիւն. 2. պող. բռաղիմ:

Associé, ասոսիէ, ած. գուդ. ընկեր. օրինակ. լիրթի:

Associer, ասոսիէ, ե. առնուլ զոք յընկերութիւն. 2. հաղորդ առնել. գօդել. միաբանիլ լիրթի կինիլ. 2. իւրհատ կինիլ. պաղտամել:

S'—, յ. մտանել յընկերութիւն. գովդ լինել. լիրթի, բնիկ օրհնել:

Assonimant, ante, ասոման, անք, ած. նեղիչ. տաղտուկ. ընդունիը վիրտի. ընդունելը:

Assommer, ասոմէ, ե. թռպամահ առնել. սպանանել. 2. կոշկոնել. թռպել. գառնալից առնել. 3. տագնապել. տանջել. խօլթիրմէ. 2. ինեխնիմէ. 3. ընդնիլ վիրտի. ինճիլ կինիլ:

Assommoir, ասոմուար, ած. թռակարդ անասանոց. 2. բեր. գաւազան բնչ. ճանվար գառղաղը. 3. սպառ գործ. օրհնութիւն:

Assomption, ասոմփսիօն, իգ. փոխառնութիւն Կուսին յերկինս. *վերափոխում. 2. երկրորդ յառաջագրութիւն. իրինիմ'ի հաղբ'ին Մերինի. 2. առգրաւ:

Assonance, ասոնանս, իգ. նմանանմայնութիւն առնուանց. գոփիյ'ին ճոգըսի. նիմ գոփիյի:

Assortiment, ասօրթիման, ած. միաւորութիւն. խառնուն. պատշաճութիւն. 2. գումարութիւն. միմերք. դեզք. աղխատմաղխ. ինքրինիկ. խոգըգէլըգ. 2. ինոգը. ինքնագլուխ. պոպիկ պոպիկ մալ:

Livres d'—, մատեանք զոր առնուն գրավաճառք յայլոց խանթից. առհասարակ առնուն գրքեր ամենայն տեսակ:

Assortir, ասօրթիր, ե. կարգել. կազմել. խառնել. պատշաճել. 2. գարդարել, ընուլ աղխատմաղխատ վաճառօք. գոգըդէ. տիրի տիրինիկ ասյասրմոգ. ինքրինիկ կինիլ. 2. գծառնիմոգ. գոգըդէ կինիլ. գոգըդէ կինիլ ընկերին:

—, ն. պատշաճել. ի գէպ գալ. ասյմոգ. խոգըմոգ:

Assoupir, ասուպիր, ե. նիրհեցուցանել. թմրեցուցանել. 2. գադարեցուցանել. ցածուցանել. ասյասիմոգ. ասյասրմոգ. 2. գինոգրմոգ. պոսիրմոգ:

S'—, յ. նիրհել. թմրել. ասյասգլմոգ. ասյասլմոգ:

Assoupissant, ante, ասուպիսան, անք, ած. քնածու. թմրեցուցիչ. ասյասգոճա. ասյասլոճաճա:

Assoupissement, ասուպիսման, ած. քնեցութիւն. թմրութիւն. 2. անհոգութիւն. ասյասլոգըլոգ. 2. իհմանրիրէ:

Assouplir, ասուպլիր, ե. ամոքել. կակղել. 2. քնդելուցանել, վարժել զերիվար. խոհլոմոգ. ինքինին կինիլ. 2. ոչ ինինէլ ասլիրմոգ:

Assourdir, ասուրտիր, ե. խլացուցանել. 2. ձեղմադրմն գործել զառաւոտ-

Ջեմարտուհիան. հոգի ներքին ներքինը ներհան։

Assertion, ասերսիօն, էգ. հաստատուհիւն. հաստատական յառաջադրուհիւն. պնդուքը։

Asservir, ասերվիր, ն. ի ծառայուհեան կացուցանել. նուաճել. հնազանդ ընել ումեք։

Assesseur, ասեսէօր, ար. օգնական, աթոռակից գատաւորի. փոխ ներդրօղ, փոխանի։

Assette, ասէթ, էգ. կացին, ուրագ յարկի. տաշ փետուրի։

Assez, ասե, մ. բաւական. շատ. երկիւղիր. երէց եյի։

Assidu, ue, ասիտիւ, ած. փոյթ. հպատակ. դիպերանաչ. ջանադարձ. 2. յաճախ. հաճախապարտ. ընչերկիւղ. իլինեմ հոգածութեամբ. պնդուքիմ. 3. պաչի։

Assiduité, ասիտիւիթէ, էգ. դիպերանք. հանապազորդութիւն. հոգածութիւն. պնդուքիւն։

Assidûment, ասիտիւման, մ. հանապազորդ. յանկ. յանգորդ. պայչի։

Assiégeants, ասիէժան, ար. յ. պաշարողք. հակառակորդք երկուքին։

Assiéger, ասիէժէ, ն. պաշարել. 2. ժամել. ծանրանալ. հակառակորդ կրնկէ. փակչմիտ. 3. պատ ազդըմնիտ. ներքին կրնկէ. խանգիտան ազդըմնիտ։

Assiégés, ասիէժէ, ար. յ. պաշարեալք. հակառակորդ օձանիր։

Assiégeur, ասիէժէօր, ար. պաշարիչ. պաշարող. հակառակորդ. հակառակորդ երկուքին։

Assiette, ասիէթ, էգ. դիր. կայ. կայան. նիստ. 2. սկաւառակ. սկուտեղ. 3. արկանելն հարկս. երկիմ. երէց. օձատրաւ. փատրաւ. 3. ներ-

պաք. փիյատա. 3. վերնի փոմա, ներվէի կրնկէ։

Assiettée, ասիէթէ, էգ. սկաւառակ մի. պէր ներպաք փօլտա։

Assignat, ասիինա, ար. կարգելն, սահմանելն մուռա (ի ժառանգութենէ իմքէ). 2. լատմայապիր. պէր փօլէթէն էրաք պօղտամա. 3. փայիմ. փոխադրեր ասէլ։

Assignation, ասիինասիօն, էգ. սահմանելն մուռա, հասա. 2. նշանակապիր. 3. կոչուած յաստեան. ժամագիր տեղի. էրաք պօղտամա. 4. հովնի. հովնի փոխադրեր. 3. շերթատա փակի. պօտամանաք երբ։

Assigner, ասիինէ, ն. կարգել, սահմանել հասա (ի կատածոց ինչ). 2. նշանակել. ցուցանել. 3. տալ. 4. կոչել յաստեան. ներկին, հովնի կրնկէ. 2. էջատ, էշհար կրնկէ. 3. վերկէ. 4. շերթատա փակի կրնկէ։

Assimilation, ասիմիլասիօն, էգ. նմանութիւն. 2. իւր նմանեցուցանելն. դառնալն օտար նիւթոց յիւր մարմին. ամրքուն. պէնպէրկէ. 2. նաֆտէյը փենոփ ընկերնէ պճտըմ. պինտիրմէ։

Assimiler, ասիմիէ, ն. նմանեցուցանել. 2. իւր նմանեցուցանել. շրջել պօտար նիւթս յիւր մարմին. ամրքել. պէնպէրկէ. 3. նաֆտէյը փենոփ ընկերնէ ընվէրմէ. պինտիրմէ։

Assise, ասիզ, էգ. շարք քարանց. փոխար ներքնեղէն փիլախ. սըրտը։

Assises, Cours d'—, ատեան վճռոյ յանգաւորաց. ժիմի կրկին. տօճրիմէր հոգեբանփա կրկին ժիմէխ։

Assistance, ասիսթանս, էգ. լինելն առընթերակայ. մուտարութիւն. 3. օգնակա-

Aspre, ասքը, ած. փոշ. ոչխ։
Assa, աօա, ի՛ֆ. անգժատ. խիժ ինչ. լեյնան պօֆա։
Assabler, ֆ. Ensabler.
Assaillant, ասայնեան, ած. յարձակօղ. հի՛մ՛ էօֆեն։
Assaillir, ասայնէ, ն. յարձակիլ. խուժիլ. հասա՛նել ի վերայ. հի՛մ՛ էրնէֆ. պասմաֆ. է՛նչէրինք էնէրնէֆ։
Assainir, ասէնէ, ն. առողջ գարծել (զօգս տեղւոյ իրիք). (պէր ենէրեն հովասընը) ասլամաֆ։
Assaisonnement, ասէզընէմեն, ած. հանդերձանք (կերակրոյ). խունաւագուծիւն. հաճելիանք. ընէրպէյնէ. էզըզ։
Assaisonner, ասէզընէ, ն. հաճելել. 2. ամրել. քաղցրացուցանել. ընէրպէյնէ էնէֆ. պահպըլամաֆ. 2. ընտելըլամաֆ. լեզնօֆքեն վէրմէֆ։
Assassin, ասասքեն, ած. աւազակ. յեղուզակ. սպանող. արիկայ. էօլ փէօխէ. էօլտէ-բէ-ճէ-. հայդուտ։
Assassin, ine, ասասքեն, ֆեն, ած. աւազակի. սպանողի. սպանիլ. ֆօխլու. փէօխեն. էօլտէ-բէ-ճէ-։
En —, գաւառական ուխտաւոր. պա-զմաֆ իլէ։
Assassinat, ասասքնա, ած. սպանուխծիւն. աւազակուխծիւն. յեղուզակուխծիւն. ափսո՛ էօլտէ-բմէ. ֆօխլ. հայդուտլուխ։
Assassiner, ասասքնէ, ն. սպանանել. աւազակել. 2. աշխատ առնել. կոշկոճել. լեկել. պրկել. էօլտէ-բմէֆ. էօլ փէօմէֆ. 2. ընաճիչ կիմէֆ. ընէփէնէմէֆ. էօբօնէմէֆ։
Assaut, ասօ, յարձակուծիւն. կռծանք. չատաղ տարդնագի. հի՛մ՛. հա՛մլէ. ճէդը։
Prendre d'—, առնուլ յարձակմամբ (զքաղաքն). հի՛մ՛ իլէ ալմաֆ։
Faire —, մրցիլ. յաւցանել իմէ ս՛ առաւել (գիտուծեամբ) իցէ. էօրըլը ընէմաֆ. ֆնաւլամաֆ։
Assécher, ասէչէ, ն. չըփացուցանել. փօբօ-ֆմաֆ։
Assemblage, ասամլաժ, ած. միաւորուխծիւն. խառնուճ. ժողով. 2. յօդուած. յօրինուած. յարմարուճ. իճմինմա. ճէշիկեն. 2. էօֆը. ըմլը՛։
Assemblée, ասամլէ, իֆ. ժողով. խառմբ. ակուռմբ. 2. ժողովեատ. ճէճէ. փէրնէֆ. 2. ճէճէ-էրէր։
Battre, Sonner l'—, ի մի վայր ժողովիլ զղօրան ի ձայն շիմբկի, փողոյ. փասա՛, ղօ-րնա իլէ ատէրէ ընօֆլամաֆ։
Assembler, ասամլէ, ն. ժողովել. դաւմարել. 2. զօդել. ապացանել. ճէմ իմէֆ. ընօֆլամաֆ. 2. պէրլէրէֆ. ինչպէրմէֆ։
S'—, յ. ի մի վայր գալ. ժողովիլ. ընօֆլանմաֆ. ճէմ՛օլմաֆ։
Assener, ասընէ, ն. հարկանել ուժգին. խըզ ըլա ասըմաֆ։
Assentiment, ասէնթիմէն, ած. հաւանուխծիւն. րէզա։
Assentir, ասէնթիս, չ. հաճիլ. հաւանիլ. բոպչ օլմաֆ։
Asseoir, ասասա՛, ն. նստուցանել. 2. գնել. զետեղել. հաստատել. օրնասըլմաֆ. 2. փօմաֆ. էրէրչէլիէրմէֆ. ընէչ-էր իմէֆ։
— un cheval, վարժիլ զձի. պիը սըբլըըմաֆ։
— son champ, քանակ հարկանիլ. օրթաս փասըմաֆ։
S'—, յ. նստիլ. քաղմիլ. օրնասըմաֆ։
Assermenter, ասէրմէնթէ, ն. երդուամբ տալ. երդուամբ պահանջիլ. էչխէն իմէ-փէրմէֆ։
Asserteur, ասէրթէօ, ած. հաստատիչ. ընասփէֆ էօփէճի։
— de la vérité, ջատագով

ասիեր. ակ. սասրան. փոքր օվա։

À savoir, ս սավ-սար, ած. այս ինքն. թանի։

Asbeste, ազբեստ, ար. անկէզ քար. կատաւքար. խանձող քար։

Ascendant, ante, սան-դան, անդ, անդ. երկար. ելանէ, ծագէ. 2. նախնեաց, հարց, տոհմի (գիծ). խօսարը ընդան. 3. ասիա վէ կճպարը (-ինիկ-)։

—, ար. ծագումն. 2. ծննդառարեալ. ծննդագրաշխ ծընդագր. 3. բայս բարուց. բնածին յօժարութիւն. 4. իշխանութիւն ի ընալ. 2. ընալ. աւրինէր. 3. ճիգնիսնէլ. 4. հիւթ. նիֆար։

Ascendents, ար. յթ. հարք եւ հաւք. նախնիք. ասիա վէ կճպարը

Ascension, սան-դիօն, էն. երկ. ելանելն. 2. վերացումն Քրիստոս յերկինս. համբարձումն. 3. ծագումն. ընդիմ. տաղտ. 2. ճիրան. Հաղիկին խաղին կեցոյ ընդիմարը. 3. ընալ. իրիկնո։

Ascétique, ասկետիք, անդ. ճգնաւորական. հոգեւորական. գործնական. գործնէական. բարհանէ։

Asciens, ասիէն, ար. յթ. անաստուածք. բնակիչք բացաւոյն աշխարհին. գոնիսնէն ծովուն ծովերէն կամանէ։

Asiarque, ազիարք, ար. ասիապետ. Ասիոյ գործիչ։

Asiatique, ազիատիք, անդ. ասիացի. ասիական. ասիոյ. ազգարեայ։

Asile, ազիլ, ար. տեղի ապաւինի, ապաստանի. պատսպարան. ազգընաճոք երէց. ճգնաւհիւտ։

Aspalathe, ասպալաթի, ար. ճատճատակ (փայտ ինչ անուշահոտ). ճըմրուղը ասնգալ։

Aspect, ասպէք, ար. նայուածք. տեսիլ. կերպարանք. պատկեր. ներքին. տեսիլ։

Asperge, ասպարակ, էն. ծնեբեկ. ակ. գաւազ գօնմազ։

Asperger, ասպարակել, ն. սրսկել. սրսկէ. սրսկել։

Aspergès, ար. Goupillon.

Aspérité, ասպերութիւն, էն. խստութիւն. անհարթութիւն. երկնութ. տրտնջէ. գերանութ։

Aspersion, ասպերութիւն, էն. սրսկութիւն. երկնութ։

Aspersoir, ասպերսար, ար. մշտիկ. ժերժ։

Asphalte, ասֆալտ, ար. կուպր. նաւթ. գաւազր ի ընալ եհղեղ. շամանէ տեղը։

Asphyxie, ասֆիքսի, էն. թաւկացութիւն. անզգայութիւն. ազգասպանութիւն։

Asphyxié, ée, ասֆիքսիել, անդ. թաւկացեալ. անզգայեալ. անշունչ. նահանջ տեղի։

Asphyxier, ասֆիքսիել, ն. անշունչ, անզգայ գործել. նահանջն տեղի. պայծառնել։

Aspic, ասպիկ, ար. իժ. քարբ. տեղը իմն։

Aspirant, ante, ասպիրան, անդ, անդ. Pompe aspirante, ծծիչ ջրհան. ճանիկ ընդունակ։

Aspirant, ante, ասպիրան, անդ, ար. եւ էն. ցանկացող. հետամուտ. գործիք. ընդունակ։

Aspiration, ասպիրասիօն, էն. ընդունելն. ծծելն գօդ. 2. ձգումն. ծծումն. 3. հնչելն ի հագագէն. հագագ. ձ. ասնդանք. անձուկ. նահանջ. 2. վերջ. ճիւղ կրկին. 3. գօդագործեան ընդունիչ կրկին. ընդունիչ. 4. իլինյոթ. տրտնջ։

Aspirer, ասպիրել, ն. ընդունել. ծծել գօդ. 2. ձգել. ծծել. 3. հնչել ի հագագէն. 4. անձկանալ. փափաքել. նահանջ տեղ. 2. վերջ. կրկին. 3. գօդագործեան ընդունիչ կրկին. 4. արդ-վերջ. իլինյոթը տեղ։

Article, ...ուրիւղ, եդ. յօդք. խաղալիք. 2. հատած. յօդուած. մասն. 3. արմատ. յօդ. 4. նիւթ. օյնոտ. 2. մոխիր. ֆոլ. 3. ապուն. 4. մաթք. մոխրա:

Articles de foi, մասունք հաւատոց. լուսոն է՝լ է՝մն:

À l'article de la mort, ի յետին վայրկենի մահուան. ած նէֆէսինոփ:

Articles de paix, պայմանք, դաշինք խաղաղութեան. ահիճամէ մաթուիլէրի. լուսլուբը:

Articulaire, ...ուրիւղէ՝լ, ած. խաղալեաց. յօդից. օյնոտ (ցաւը). օյնոտլուբա ճէնուտ:

Articulation, ...ուրիւղէյսիօն, եդ. խաղալիք. յօդուածք. 2. հնչուածք. հաղափուտիւն. օյնոտ. 2. նէլէֆէֆ՝լ:

— **de faits**, մանրապատում պատմուճի՝ն եղելից. ըսհաբը ալէրը դիւրը էֆոփ է՝մ:

Articulé, ée, ...ուրիւղէ՝լ, ած. յօդապատ. յօդաւոր. 2. յօդաւոր. նէլէֆէֆ՝լ. նաֆըֆոփ. 3. օյնոտլը:

Articuler, ...ուրիւղէ՝լ, ն. յօդել, հնչել զբաղն. ողջ ածել զսխուզրպայս. 2. ի հաւատս հաւատս բաժանել. պատմել կարգաւ մանրապատում նշանակօք. նէլէֆէֆ՝լ է՝մ. 3. մոտոլէրի ֆի՝ր մոտոփ ֆի՝ր մոտոփ նանը՛ է՝ նոփոփ՛ է՝մ:

S'—, յ. յօդել. կցել. պէ՝նլէ:

Artifice, ...ուրիւֆի՝ս, ար. արուեստագիտութի՝ւն. 2. խարամանգաւճի՝ւն. ...ոլէ. 3. ֆէնն. հնար:

Feu d'—, արուեստական հուր. ֆիլէ՝փ:

Artificiel, elle, ...ուրիւֆիչէ՝լ, ած. արուեստական. պէնաթ. խափա:

Artificiellement, ...ուրիւֆիչէլ՝ման, ած. արուեստաբար. պէնաթ է՝մ:

Artificier, ...ուրիւֆի՝ւէ, ար. յօրինիչ արուեստաւոր հրոյ. ֆիլէ՝ֆէ. ...իէլդոլ:

Artificieusement, ...ուրիւֆիւէօզը՝ման, ած. ճարտարութի՝ամբ. հնարիւք. ...ոլըլը. հիլէ է՝մ:

Artificieux, euse, ...ուրիւֆիւէօ, է՝օզ, ած. խորամանկ. չարանենգ. փոքնոտ. հիլէ՝ֆէոտ:

Artillerie, ...ուրիյէրի՝, եդ. անօթք պատերազմական. գնդրանկէց. 2. հրձիգք. գնդաձիգք. հեր ինչ՝ըլէ՝ նօփ. նվէլ նօփ նոփը՛մը. 3. նօփճո՝լտ նոփը՛մը, պէօլէ՝ֆէ՝:

Artilleur, ...ուրիյէրիէօ՝, ար. հրձիգ. գնդաձիգ. հրրանկէց. նօփճո՝:

Artimon, ...ուրիմո՛ն, ար. կայմ, առաջատաս խէլաց նաւու. փըլ պէյրէյէ, է՝էլէֆէ՝:

Artisan, ...ուրիզա՛ն, ար. արուեստագէտ. 2. գաւառական. ահնոտո՛փէտ. 3. իճոտ է՝փիճ:

Artison, ...ուրիզո՛ն, ար. ուտիճ. բատատ. ցեց. պէօճէփ. իւ՝վէ՝:

Artisonné, ée, ...ուրիզոնէ՝, ած. բատատակեր. ցեցակեր. մեղատէս. պէօճէփ, իւ՝վէ է՝փիւ:

Artiste, ...ուրիսթ, ար. արուեստագէտ. ահնոտո՛փէտ. ի՛հլէ ֆէնն:

Artistement, ...ուրիսթը՝ման, ած. ճարտարութի՝ամբ. արուեստաբ. ահնոտո՛, մոյիֆէ՛ի է՝մ:

Arum, ...օ՛մ, ար. սուեկ ինչ. է՝լլո՛ն պէլլո՛ղը:

Aruspice, ...ուֆիսփի՛ս, ար. դէտ ընդերոյց. ընդերոյահմայ. լերդահմայ. ահլը ըֆիմո՛լը:

As, ...ս, ար. միաւորն քուէից, քարտիսից խաղաս. է՝փ. պէյ:

Asarum, ...ուզարո՛մ, ար.

Arriver, ——իւլ, է. հասանել. 2. գալ. մերձենալ. 3. պատահել. Իւիչ. 2. Իւիչ. Իասնել. 3. վազ ելնել. գոհը Իիմի.

Arroche, ——օշ, իչ. բոյս ինչ. իչյան ասրճաշէշ. փոքր փաչը.

Arrogamment, ——օյ——ման, ած. յանդուգն. ժպրհաւ. ինամբարձ. պճաղանդաւ.

Arrogance, ——օյ——ն. իչ. յանդգնաւթիւն. պճաղանդաւթիւն.

Arrogant, ante, ——օյ——ան, ած. յանդուգն. ամբարտաւան. պճաղանդ. մեգ. Ճակատ.

Arroger (s'), ս'——օժիչ, յ. գրաւել. յինքն Համել. զանձն ընծայել. Իիմիչ.

Arrondi, ie, ——օյնի, ած. բոլորակ. Իաւնաչուչ.

Arrondir, ——օյնիլ, ն. բոլորակել գործել. 2. ընդարձակել (գիւք երկիր). ամբողջ գործել. 3. չուրջ գալ (գիդդեաւ). ած. գնդաձեւ նկատիլ. Իաւնաչուչ Իիմիչ. 2. ինչըն Իիմիչ. 3. Իիմնիչը գնալուչ. ած. պճաղանդաւել գիմիչ.

S'——, յ. բոլորակ, գնդաձեւ լինել. 2. բարգաւաճանալ գիւք արարս. Իաւնաչուչ ելնել. 3. վերնիչին արձակել.

Arrondissement, ——օյնիմանչմի, ած. բոլորակաւթիւն. բոլորակի գործել. 2. կլոռաւթիւն, յօդաւորաւթիւն, բոլորակաւթիւն բանից. 3. չրջանակ (մասն ինչ քաղաքի, Նահանգի). Իաւնաչուչ ելնել. Իաւնաչուչ Իիմիչ. 2. պճաղանդաւել. 3. փաչիչ.

Arrosage, ——օչմի, ած. ոռոգումն. 2. չրմուղ. առուսաստան. 3. ած Իչըս.

Arrosement, ——օչմանչ, ած. ոռոգումն. ած Իչրմի.

Arroser, ——օչիլ, ն. ոռոգանել. 2. սրսկել. 3. թաղնալ. ի. Հասնիլ առ (քաղաքաւ). անցանիլ ընդ. 5. վճարել (ի Հաղուս). ասալՀաչ. 2. ապրիչ. 3. ընկերիչ. ի. (աչ) ափիչ, Իիմիչ. 5. Իոտնիչ. ասալչուչ.

Arrosoir, ——օչաած, ած. ոռոգանելի. ցնցուղ. ասալչանիչ. պաչնիդան իչվաչը.

Ars, ——, ած. չիչ. Հրակէզ ուսած Հիմ. ինչն օմանչ պամբալչը.

Saigner un cheval des quatre —, արիւն Համել ի չորից անդամից, արաւնից Հանել. ինչն պճօչի նեչիչներն Հան ալչիչ.

Arsenal, ——չնալ, ած. զինատուն. 2. նաւաչան. Ճեղեաւնի. 3. ինչնաւն.

Arsenic, ——նիչ, ած. զաՀիկ. ալչան օխտ. չչինչէ.

Art, ——, ած. արուեստ. Ճարտարաւթիւն. 2. Հանճար. կարողաւթիւն. Հնարագիտաւթիւն. ինեաւն. Իիմ. 2. մարդկեղէն. Հիներ.

Arts libéraux, ազատ արուեստք. ֆիւնուն ալչիչներ.

Arts, ած. չիչ. բանասիրական եւ փիլիսոփայական գիտաւթիւնք. Իաւնաչուչ Իոճինչներ ի ֆիւլոսոֆիչներ.

Artère, ——փաս, իչ. չնչափող. չնչերակ. չաՀ պամբ.

Artériel, elle, ——փերնել, ած. չնչափողայ (արիւն). չաՀ պամբա Հինեաղ.

Artérieux, euse, ——փերնօս, Իօչ, ած. չնչափողայ. չնչերակի. չաՀ պամբա ինեաւնչիչ.

Veine artérieuse, երակ Հոդագ. ած ինչոչ չերեսնչը.

Arthanite, ած. Ciclamen.

Arthrite, ——նիչ, իչ. Arthritique, ——նիչիչ, ած. Maladie —, } յօդագաւաւթիւն. Հիւանդ Հիւանդաւթիւն.

Artichaut, ——փիչ, ած. կանկար. Իոլիկար.

նել. կասեցուցանել. 2. հաստատել. 3. արգելուլ. 4. որոշել. սահմանել. 5. գրաւել. ունել. կալանել. գնել ի բանսի. 6. ունել ի վարձու. վարձել. խոնիմք. տոոքտորիմք. 3. ֆեվիէ՛ֆ. ֆիքսէ՛. 3. ֆիքսել օլ՛ֆ. 4. ֆոքտ վէրֆէ՛. 5. ղոքի՛ ֆիմֆ՛. խոնիմք. հավտ ֆօմֆ՛. 6. (ֆերմյը) խոնիմք. — des comptes, բռամանդակիլ գՀաշիւն. հիոռը ֆոֆմֆ՛. — un marché, սակ արկանել. գաշինս հաստատել. ֆոդրուլօֆ ֆիմֆ՛.

i Arrhes, —, ֆ՛. յ՛. առհաւատչեայ. ֆէյ՛.

Arrière, —ֆէ՛ր, ար. յետին կողմն, խելք նաւու. ֆէտ. ֆինֆին ար խոբֆը. — , —ֆ՛. Vent arrière, հողմն յետուստ նաւին. ֆինֆին ար֊ֆը խոբֆըտան ֆոն ըֆոֆ՛ր.

Arrière, —ֆէ՛ր, նե. յետու. ի բաց. հեռի. ֆէրի՛. ֆէզոֆ՛. En —, ի՛. յետս. յետ կոչս. յետագոյն. 3. նե. յետոյ. ֆէրի՛. ար֊ֆոտան. 2. արտբոտ.

Arrière, —ֆէ՛ր, —ֆ՛. յետնեալ. յետս մեացեալ. ֆէրիոֆ՛. ար֊ֆիզ֊ֆ ֆ֊ֆէ՛ղ.

—, ար. անագանեալ պարտք. Հաստուցումն պարտուց. 2. անագանեալ. յետնեալ գործ. ֆինֆիֆիֆիֆէ՛ղ ոյրֆ. ֆէ՛ֆ ֆօոֆ֊ֆը. 3. ֆէրիոֆ ֆ֊ֆէ՛ղ ֆէ՛.

Arrière-ban, —ֆէ՛ր֊պան, ար. (յ՛. — bans), ժողով նախարարաց. ազատագունդ. բիմ֊ֆ՛ ֆեպոր ֆէ՛ֆիֆ֊ֆ՛. բիմ֊ֆ՛ ֆեպոր.

Arrière-boutique, —ֆէ՛ր֊պոտիք, ֆէ՛. (յ՛. — boutiques). ներբին կրպակ ի՛ւ ֆ֊ֆ՛ր֊ֆան.

Arrière-cour, —ֆէ՛ր֊քոոր, ֆէ՛. (յ՛. — cours), ներբին գաւիթ. ի՛ւ ֆ֊ֆէ՛ր֊ֆ՛յոբֆ֊ֆ՛.

Arrière-faix, —ֆէ՛ր֊ֆէ՛, ար. ազգ նորածին մանկան. ֆէ՛ֆիֆ՛.

Arrière-fermier, —ֆէ՛ր֊ֆէ՛ր֊միէ՛, ար. երկրորդ վարձաբակ. ֆէ՛ր֊ֆ՛ֆ֊ֆ ֆէ՛ր֊ֆ՛ֆ֊ֆ՛.

Arrière-garde, —ֆէ՛ր֊կարտ, ֆէ՛. (յ՛. — gardes), վերջապահ֊ք. օրտօնոան ար֊ֆ ֆօ֊ֆ՛.

Arrière-main, —ֆէ՛ր֊մէ՛ն, ար. (յ՛. — mains), հարուածն յետին կողմամբ ձեռաց (ի գնդի խաղալն. (ֆօֆ օյոնոան֊ֆ՛) ի՛ւ ֆինֆին ֆներբին ֆ֊ֆ՛ր֊ֆ՛.

Arrière-neveu, —ֆէ՛ր֊նէվ֊ֆ՛, ար. ֆ֊ոան եղբօր կամ քեռ. ի՛ֆյոն ի՛վ֊ֆ՛.

Arrière-neveux, —ֆէ՛ր֊նէվ֊ֆ՛, ար. յ՛. որդիք ի՛ւ ֆ֊ոաունք. ֆ֊ի՛֊ֆ ի՛ֆ֊ֆ՛.

Arrière-pensée, —ֆէ՛ր֊բոն֊ֆէ՛, ֆէ՛. (յ՛. — pensées). ֆաբան խորհուրդ մոաց. ֆինֆէ՛ր֊ֆ՛ ֆ֊ի՛֊ֆ՛ֆ֊ֆ՛ֆ֊ֆ՛.

Arrière-petit-fils, —ֆէ՛ր֊բըռի֊ֆին, ար. ֆ֊ոանորդի. ֆօր֊ֆ՛ ֆօ֊ֆ՛.

Arrièrer, —ֆէ՛ր֊ե՛, նե. յապաղել. զապաոս. ֆօրֆ՛ֆ֊ֆ՛ֆ֊ֆ՛.

S'—, յ՛. յետապոյն մեալ. 2. անագանել ի հաստուցման պարտուց. ֆէրի՛ ֆ֊ֆ՛ֆ֊ֆ՛. 3. ֆօրֆ՛ֆ֊ֆ՛ֆ֊ֆ՛ ֆէ՛ր֊ֆ՛ֆ֊ֆ՛ ֆ֊ֆ՛ֆ֊ֆ՛.

Arrière-saison, —ֆէ՛ր֊սէզօ՛ն, ֆէ՛. աշուն. կատարած աշնանոյ. 2. վերջին ամիսք յառաջ քան ձմեռնա. ֆ֊ի՛֊ֆ֊օն ֆեհոր. 3. ֆ֊ոա ֆօրֆ՛֊ֆ՛ֆ֊ֆ՛ֆ֊ֆ՛, ի՛ֆյոն ֆինֆին֊ֆ՛ ֆ֊ֆ՛ֆ֊ֆ՛ ֆ֊ֆ՛ֆ֊ֆ՛.

Arrimer, —մէ, նե. ազմատպնել գնաւն. գնել, գեռատնել զբեռինս նաւին. ֆինֆ ի՛ֆ֊ֆ՛ֆ֊ֆ՛ֆ֊ֆ՛ֆ֊ֆ՛.

Arrivage, —վաժ, ար. հասանել նաւի ի ցամաք, յափն. գալուստ. ֆինֆին ֆ֊ֆ՛ֆ֊ֆ՛ֆ֊ֆ՛ֆ֊ֆ՛.

Arrivée, —վէ, ֆէ. գալուստ. ժամանումն. ֆ֊ֆ՛ֆ֊ֆ՛ֆ֊ֆ՛ֆ֊ֆ՛.

Arpent, ար-պան, ած. տարածութիւն. գետին. Ի՛—, ն. Տ'—, ն. կտրանալ. երկնցած։

Arpentage, ար-պան-ագործ, ած. անդաշտափութիւն. նորոգութիւն, երբ ծռած. ճանապարհի եւ ցանկերի։

Arpenter, ար-պան-ել, ն. չափել գանգա. 2. ընդարձակ մեծամեծ. նորոգել, երբ ծռած. 2. ջոկ-ջոկ երկրագործ. ճոխել։

Arpenteur, ար-պան-ագործ, ած. անդաշտափ. չափիչ անդաշտ. երբ, նորոգ ծռածին։

Arqué, ée, ար-քել, ած. աղեղնաձեւ. կոր. ծռած. երկրկէզ։

Arquebusade, ար-քեբուզ-ադա, էի. հարուած հրացանի. ճոճ-գնդակաձգութիւն։

Arquebuse, ար-քեբուզ, էի. տգէտ ինչ հին հրացանի. ոչինչ նշանի ծառի վրայ կրակող։

Arquebuser, ար-քեբուզ-ել, ն. ապտանաձիգ հրացանով. կրակոտ արձակել։

Arquebusier, ար-քեբուզ-ել, ած. զինուոր հրացանակիր. 2. հրացանագործ. կրակոտ ատեր. 3. կրակող։

Arquer, ար-քել, ն. կորացուցանել. ի ձեւ աղեղան. ծոյ ընել երկրէ։

—, ն. S'—, ն. կորանալ. երկրկէր։

Arrachement, ար-ռաչ-ում, ած. խլելն. ճօճարում. ընդարձում։

Arrache-pied, ար-ռաչ-բիէ, D'—, ած. անդադար. միշտ պարապելով։

Arracher, ար-ռաչ-ել, ն. խլել. հանել. կորզել. ճօճարձան ընդարձակ. ճօճարում։

Arracheur, ար-ռաչ-ող, ած. — de dents, խլիչ ատամանց. միշտ ընդարձակ։

Arrachis, ար-ռաչ, ած. խլելն գազուածոյ զմաստակաւոր. միշտ ատամնորը ճօճարձան ճօճարըդ չուլ։

Arraisonner, ար-ռէզոն-ել, ն. հաւանեցուցանել. ճանապարհել։

Arrangement, ար-անժ-ում, ած. կարգաւորութիւն. յօրինուածութիւն. 2. հաշտութիւն. միաբանութիւն. 3. հնարք. պայման. ընդունելութիւն. 2. պարբերութիւն. 3. —։ Ն. ընդունիլ։

Arranger, ար-անժ-ել, ն. կարգել. յարդարել. 2. միաբանել. հաշտեցուցանել. 3. լմնել. վերանալ. ընթայս ճօճարել. փոխելով. փիշել. 2. —ելով ընդմէջ. ճօճանակ պիրկել. 3. երբ-երկարել. ճերմակել։

Arrentement, ար-ռէնժ-ում, ած. տալն, առնուլն հասիք. ճանապարհայլ վերջ, ալմ։

Arrenter, ար-ռէնթ-ել, ն. տալ հասիք. միայն վերջել. ճանապարհայլ վերջել։

Arrérages, ար-ռէրաժ, ած. յ. պարտիք. ետագարձք պարտուց. պօրճ. վերջեալ։

Arrestation, ար-ռէսթասիօն, էի. ունելն. արգելուլն. 2. արգելանք. բանտ. կալանք. ռնոհմ. ալը ճօճ. 2. հարկադրանք ճօճ. հարց։

Arrêt, ար-ռէ, ած. վճիռ. խորհուրդ. դատաստան. 2. կալանք. բանտարգելք. 3. գրաւումն. 4. կալն. գոգար. 5. կատեցուցանելն. 6. ներցուկ հրամանաց ի թագաւոր եւ րիւարաց. 7. խափան. արգել. 8. կերպարանք. դիր. կացք. * կեցուածք. ոխիլ. հիւմ. 2. ալը ճօճ. հարց. 3. ղողջ կիմք. 4. գոարմ. 5. գոարմ. 6. երեք հրէից խոհեմաց մէջէն պայարաճաք երբ. 7. խոհել. 8. գոարալ։

Il n'a point d'—, չունի բնաւ կայ եւ հաստատութիւն. միշտ ճօճելոք գոարմալ։

Arrêté, ար-ռէթէ, ած. տրտչուն. վճիռ. ճօճար. ոխիլ։

— de compte, բովանդակութիւն հաշուի. հիւսուած ճօճարմ։

Arrêter, ար-ռէթէ, ն. ա-

Armand, ատրճիկ, ար. բժշկական լծակի ձիոց. առնել իշխանը ատրճիկ ոչէր իլանի։

Armateur, ատրպետօր, ար. յարդարիչ, վաստիկ նաւուց. 2. նաւապետ հինից. նաև ապահովակատարաց. կրճատ փնտրողը. 2. ֆռռանն ֆռփռանը. ֆռռանն կրճռի։

Armature, ատրմատիւր, իգ. կազմածք, պահանդք (երկաթիք). (պէր խռփըն փռիր) ներքնլուը։

Arme, ատր, իգ. զէն. 2. պատերազմ. վաշտ. սիլահ. 2. ատեր ընդհանրական։

Armes, իգ. յ. զինուորութիւն. 2. պատերազմ. 3. ապատազինութիւն. 4. նշան տան, ազգատոհմի. 5. հրահանգք զինուց. ճանփիլէ. ատփերլէ. 2. ճանփ. 3. սիլահ ֆռռռի. 4. նիշանի խանփան. 5. սիլահ ձիլէ։

Maitre d'—, մաթրուզայ. սիլահ ֆռռլմանմա կօյրեփին ատրնա։

Porter les —, զինուորել. մարտ մղել. նահփերլէ, ճանփ ելնել։

Armée, ատրե, իգ. զօրք. բանակ. ատեր. օչրտա։

Armeline, ատրլին, իգ. մորթի սպիտակ ալքսի. ֆռֆռռ փերէլէ։

Armement, ատրմման, ար. պատրաստութիւն մարտի. 2. զէն եւ զարդ. սպառազինութիւն. ճանփ ընդունիլ. 2. լծի հարդ. սիլահ ֆռռռի։

Armer, ատրե, ն. վառել ի զէն եւ ի զարդ. զինել. սպառազինել. 2. զօր ժողովել. սիլահլանցըրմաք. 2. ատեր ընծլմաք։

— **un vaisseau**, կաղմել, հանդիրձել զնաւ. պէր ներչէ ալֆռռ ելնել։

Armistice, ատրիսթիս, ար. դաւել եւ դադար զինուց. զինադադար. հրնարքէ։

Armoire, ատրուար, իգ. դարան. պահարան. փօլտպ։

Armoiries, ատրուարէ, իգ. յ. զինանշան. կնիք ազգատոհմի. նիշանի խանփան։

Armoise, ատրուազ, իգ. եղեւնին խոտ. ճոփ օշոռ։

Armorial, ատրօրիալ, ար. մատեան կնքոց ազգատոհմի. նիշանի խանփան փիլոպը։

Armorier, ատրօրիէ, ն. զինանշան դրոշմել. նկարել, քանդակել զկնիք ազգատոհմի. նիշանի խանփան փօմաք, օյմաք, նաքչ ելնիք։

Armure, ատիւր, իգ. զէն եւ զարդ. սպառազինութիւն. զրահք. սիլահ ֆռռռի. զըրհ։

Armurier, ատիւրիէ, ար. զինագործ. զինավաճառ. սիլահճը։

Aromate, ատրօմատ, ար. հաճելմանք. խունկք անուշնուէնք. պեհար. պռռխառ։

Aromatique, ատրօմատիք, ած. հաճելմաւոր. պեհարի. պեհարուկ։

Aromatiser, ատրօմատիզէ, ն. հաճելել. պեհարլռմաք։

Arome, ատրօմ, ար. հաճելմաւոր նիւթ. պեհար։

Aronde, ատրօնտ, իգ. ծիծառն. փըլլանգըճ։

Queue d'—, զարդ ի ձեւ տաճոյ ծիծառան. փըլլանգըճ ֆռռյռռզռռ պնչիկնոփ ընչեչէռն։

Arondelière, ատրօնտելիէր, իգ. հոզմափայտ. * ծիծառնախատ. փըլլանգըճ օշոռ։

Arpégement, ատրեժման, ար. հարկանելն զլարս քնարի մի միով կնի եւ արագ արագ. առնիւր ընկերչիլնի ար ար ռռ չռփռռփ չռփռռփ չռլմռ։

Arpéger, ատրեժէ, ն. հարկանել զլարս քնարի կարգաւ եւ արագ արագ. առնիւր ընկերչիլնի ար ար ռռ չռփռռփ չռփռռփ չռլմռփ։

անպիտան, ապաժամանակ ըլլալ եւ ինչ խօսակից պիտի փնտռել։

Argousin, —ուզէն, ար. տաւիկան վարձկացն ի ծառայութիւն թիւրակաց. պէտի նշանագիր։

Argue, —ի, ար. կորզան նորանկոյ զձայնս ասկուց. պէս-պէս տեսակ հնչուածք։

Arguer, —իւէ, ն. յանդիմանել. յուշյանել. 2. ն. յանձնէ իմանալ. կարծել. (իտալ. օլտուզուանս) իսպոլի ելիդէ. 2. գըլուս ելիդէ։

Argument, —իւմէն, ար. յանդիմանութիւն. պատճառաբանք. 3. նշանակ. ընծայութիւն. 3. յանդիմանութիւն. բռվանդակութիւն. իսպոլի. պէս-պէս. 2. նիշան. 3. ինձոլ. գուճիկ։

Argumentateur, —իւմէնթաթէօր, ար. վիճաբեր. գուճաբանչ ունկնդիր։

Argumentation, —իւմանթասիօն, ին. ընծայութիւն. յանդիմանութիւն. ձեռնադրութիւն. պէս-պէս. իսպոլի։

Argumenter, —իւմանթէ, ն. յանդիմանել. յուշյանել. ընծայեցուցանել. իսպոլի ելիդէ. իսկական պէս պէս ելիդէ։

Argus, —իւս, ար. Արգոս. ակօղ. արթուն. գէտ. մտախոհ. օյանըք պատրան. ինօչէյիճի։

Argutie, —իւսի, ին. բանգիտութիւն. ճարպատրանք. նենգութիւն։

Argyraspides, —ճիասփիտ, ար. յ. արծաթատարք. ինուշ գունդ իւլիանէսներ։

Arianisme, —իանիզմ, ար. արիոսական ապանգ. արիոսեանց մոլորութիւն. Արիոս ըսբիօսը։

Aride, —իտ, ած. չոր. երաշտ. ցամաք. գաւրտ։

Aridité, —իտիթէ, ին. ցամաքութիւն. երաշտութիւն. գաւրտութիւն։

Arien, enne, —իէն, ին. ար. եւ ին. արիանոս. արիոսական. Արիոս ըսբիօսի։

Arlette, —իէթ, ին. ցուցք. երդ. նուբ-նուբ. շուշ։

Aristarque, —իսթարք, ար. Արիստարքոս. անաչառ դատաւոր. խիստ քննիչ. փաթին նախճիրել ետնիչ։

Aristocrate, —իսթոքրատ, ար. ազնուապետ. ազնուապետական. փոյթ հնութիւն նուրաֆիր։

Aristocratie, —իսթոքրատի, ին. ազնուականութիւն. ազնուապետութիւն. 2. ազնուականք. փոյթ հնութիւնը. 2. փոյթլար։

Aristocratique, —իսթոքրատիք, ած. ազնուապետական. չինալ փոյթ հնութիւնու հետեւող։

Aristocratiquement, —իսթոքրատիքմէն, մ. ազնուականութեամբ. նուբնուբ ելլալով հնութիւնէն։

Aristocratiser, —իսթոքրատիզէ, ն. ազնուապետական գործել. նուբնուբ հնութիւնու չինվորել, ծոյլ ելիդէ։

Aristoloche, —իսթոլոշ, ին. ադանկն. ակ. չէ-վիճոտ։

Arithmancie, —իթմանի, ին. թուաշխարհութիւն. բոփոմ ֆալը։

Arithméticien, —իթմէթիսիէն, ար. հաշուող. թուաբան. բոփոմճը. հնուողճը։

Arithmétique, —իթմէթիք, ին. հաշուողութիւն. թուաբանութիւն. ի՛լմի բոփոմ։

— , ած. հաշուողական. թուաբանական. բոփոմի։

Arithmétiquement, —իթմէթիքմէն, մ. հաշուողութեամբ. ի՛լմի բոփոմ ելլէ։

Arlequin, —իէքէն, ար. հուպիա. փոլոխօզ։

Arlequinade, —իէքինատ, ին. խնգկատակութիւն. ճոփոլչիլիք. ճոխորելէ։

ար. ասյլ (ասասպ). ակմա՛տի քաղհհ։

Ardemment, ադ-փառմաղ, ած. եռանդմամբ. ասասպիկ. ջերմամբ. ևեռանդամբ. ևէ ևնչ։

Ardent, ente, ադ-փաղ, անդ, ած. բորբոքական. 2. կիզիչ. ապրիչ. 3. բուռն. ասասպիկ. 4. վառնալ սիրով. յօժարական. 5. ջերմաջերմ. եռանդնաս. 6. հրապոյն. շէկ. խանձել. 2. խոբբած. 3. փխանի. 4. հավի-նի. հուխնի. 5. ակնի-նի. հարարնի-նի. 6. բընդբել։

—, ար. մոլի հաւր. գոլորշի վառնալ. պոխա՛րի ակնդնին։

Ardeur, ադ-փօա, նի. ջերմաւեռնիւն. ասաղ. 2. եռանդն. ասասկաւեռնիւն. քաղցն-բընդի. ակնդ. 2. հարարնի. հնարանի։

Ardillon, ադ-փնլիօղ, ար. ալաք ճարպանդիկ. ընօքփնի, ափրնակի։

Ardoise, ադ-փաաաղ, նի. յարկի քար. քարա ընաղ. քայդան ընաղը։

Ardoisière, ադ-փաաա-նիօ, նի. քաղք յարկի քարանց. քարա ընաղ ծաղը։

Ardu, ue, ադ-փ-, ած. գժուարին. նիրին։

Are, ար, ար. ասանաձեար մի չորիքկուսի. Ֆրանսըզները պէր նէվ կօլնիա։

Arène, ադ-ին, նի. խիճ. աւազ. 2. ասպարէս. կռուանոց. գա՛ռ. 3. գեհվնվանըր հեյդանը։

Aréomètre, ադ-հադ-ը, ար. անօդաչափ. գործի չափվոյ զանօդաւեռնիւն հասանուս նիւթոց. հեղհա՛տի մայնի։

Aréopage, ադ-հափ, ար. Արիոսպագոս. ասհան գասաւարաց յԱթենս. Արիօգրոզ։

Aréopagite, ադ-հափնիդ, ար. ասհնական Արիոսպագոյ Աթենացւոց. Արիօգրոզ հափնի։

Arête, ադ-իդ, նի. փուշ; ապնայար ձկան. 2. անկիւն. 3. քիաս. պուրնի փիճնի. 2. ճօշնի. 3. պոշտայ ընուածը։

Argent, ադ-ի, ար. արծաթ. 2. արծաթ. դրամ. կի-փ-շ. 3. փնչի։

— vif, անգիկ. ժիվ։

Argenter, ադ-իդ, ն. օծանել, դրաւագիլ արծաթով. արծաթազօծ գործել. կի-փ-շնիփ։

Argenterie, ադ-իդընի, նի. ապաւաք, անօթք արծաթի. կի-փ-շ ընափընի, փաղշար։

Argenteux, euse, ադ-իդօ, դնօ, օղ, ած. գոյաւոր. վարնյնիլի։

Argentier, ադ-իդնիր, ար. գանձաւար. վերակացու արծաթեղինաց. ժողովի կինի. կի-փ-շ ընափընը նաշընրը։

Argentin, ine, ադ-իդնի, նի, ած. արծաթագանձանչ. արծաթագոյն. 3. հնչական. յաւակ (ձայն). փարշափ. կի-փ-շի. 2. կի-փ-շ կիպ նօրնի, պերրափ (-ֆ-)։

Argenture, ադ-իդնիփ-, նի. ի՛ի՛ենը, գրաւագ արծաթի. կի-փ-շ ինափրաշը. կի-փ-շնիփ։

Argile, ադ-իլ, նի. կաւ. կաւ քրտի. կիլ. չնօճնփճի ընօփրաշը։

Argileux, euse, ադ-իլնօ, նօղ, ած. կաւնզեն. կաւախառն. կիլի. կիլնի։

Argonautes, ադ-հօնօփ, ար. յտ. Արգեայ նաւարդը. Արգօ փելտիպոնդրը։

Argot, ադ-հօ, ար. գաղտնի, գողոց բարբառ. 2. չարացեալ ծայր ասաց. փ-շ փնի. ինբ-ըղ փնի. 3. պոշտայ գեղ-բ-ճ-շ ասնդրը։

Argoter, ադ-հօփ, ն. քշտել, կռճռակել զչարացեալ ծայրս ասաց. պոշտրըն փ-շ-բ-ճ-շ ադնդրընը փճաքի։

Argoulet, ադ-հ-նի, ար.

Arche, ա—չ, էփ. տրկզա-կերա տաստան. տաստան (նպյի). 2. կամար կամրջաց. ն—հ ևփ-ի. 2. փոթրի-փեղրի։

— **d'alliance, du Seigneur**, տաստանակ ուխտի. ի—պ—ին է—չ —հին։

Archéologie, ա—փե—լօքի, էփ. հնախօսասիրութիւն. նախնեաց պատմութիւն. ի՛նչ ա—՛րի փ—ին֊ե—փրիին։

Archer, ա—չե, ար. աղեղնաւոր. ին֊իքնե—չ. օֆ —ին֊ը։

Archet, ա—չե, ար. ևնտնաց. 2. կամար ի անարա տրցացող, անկոշնոյ հիւանդաց. 3. աղեղն ի գլուխս դպլիկոնաց. ին֊չքնե. 2. պե-չքե, ի—ին֊ի փօչխինին փեղրի. 3. պ—ր֊չը պ—չընե—փ֊ի ի—յ։

Archétype, ա—փեփ֊ի, ար. նախանկար տիպը. կաղապար. ա—չ ևօրնեփ. ի՛նչ ե—չ֊ը֊պ։

Archevêché, ա—չըվե֊չե, ար. եպիսկոպոսապետու-թիւն. 2. ապարանք արքեպիսկոպոսի. պ—չ ե՛ի֊ե—պ֊չ֊ե. 3. պ—չ ե՛ի֊ե—պ ա֊ր֊յը։

Archevêque, ա—չըվեփ, ար. արքեպիսկոպոս. եպիս-կոպոսապետ. պ—չ ե՛ի֊ե—պ։

Archidiaconat, ա—չեփե֊ե֊ծ֊ա, ար. աւագ սարկաւա-գութիւն. ր֊յ—ի՛ի չ֊ե֊ե֊ի։

Archidiacre, ա—չեփե֊ը, ար. աւագ սարկաւագ. սարկաւագապետ. ր֊յ՛֊ի չ֊ե֊ե֊ի։

Archiduc, ա—չեփ֊ե, ար. աւագ տեպտուհ. արքիդուքս. ա—չըեփ—ե֊ա. Ա—ին֊ր֊ա չ֊ե֊պ֊ի։

Archiduché, ա—չեփ֊չե, ար. արքիդքսութիւն. ա֊չ֊չեփ—ե֊չ֊ը֊ե։

Archiduchesse, ա—չեփ֊չե֊, էփ. կին, օրիորդ արքի-դուքս. արքիդքսուհի. ա֊չ֊չեփ֊չե֊։ [vêché.

Archiépiscopat, տ. **Arche-**

Archimandrite, ա—չիմ֊ե֊փ֊էփ, ար. վանահայր. ա֊ր֊ե֊մ֊ե֊ր֊ր֊ի։

Archipel, ա—չիբ֊ել, ար. արքիպելագոս. ևգեան հա-մատարած. 2. արքիպելա-գոս. ա֊ր֊չիե֊ե֊չ֊ը֊ա. 2. ա֊փա-չար փեղիչ։

Archipompe, ա—չիբ֊օ֊ի, էփ. խորշ ի յատակս նաւու ար կան ջրհանք. ջրհար նա-ւու. ևփ փ֊չիևփ ի֊ա֊չ֊ե֊ա֊ պ—ի էե֊ր֊ի. ևփ ֆ֊ա֊յ֊ա֊ա֊ա։

Archiprêtre, ա—չիբ֊փ֊ր֊ը, ար. երիցապետ. պ—չ ֆ֊ֆ֊չ։

Archiprêtré, ա—չիբ֊փ֊ր֊փ, ար. երիցապետու-թիւն. պ—չ ֆ֊ֆ֊չ֊չ֊ը֊ե։

Architecte, ա—չիփ֊ե֊փ, ար. ճարտարապետ. ինչմար։

Architectonique, ա—չիփ֊ե֊փ֊օ֊ն֊ի֊ե, ած. ճարտա-րապետական. ինչմարի։

Architecture, ա—չիփ֊ե֊փ֊ի—, էփ. ճարտարապետու-թիւն. 2. յօրինուած, ձեւ շինուածոց. ինչմարութիւն. 2. պ֊ին֊ ևփ֊ի֊ֆ։

Architrave, ա—չիփ—ավ, էփ. հիմն ի վերոյ խոյակաց. թաւակալաղ. փիրփ֊ևիր ի—չիր֊ի֊ին֊ ա—չ֊ա֊ր֊չ֊ե֊ն ինքնիշխ֊. ի֊ա֊ճ։

Archives, ա—չիվ, էփ. յի֊գիւան. 2. գիւանադպիր մա-տենագիր. յիշատակարանք. ա֊ի֊ֆ֊ի֊ր֊ի֊ի֊ա֊ն֊ք. 2. ա֊ի֊ն֊ի֊ա֊ա֊. ա֊ի֊ֆ֊ի֊ր֊չ֊ի֊ր֊։

Archiviste, ա—չիվ֊ի֊փ, ար. գիւանապան. ա֊ի֊ֆ֊ի֊ր֊ա֊ր֊։

Archonte, ա—ֆօ֊ի֊ր, ար. արքոնդ. ճոխ, իշխան (յԱ-թենս). (Ա֊ի֊ն֊ա֊չ֊ե֊ա֊ր) պէյ֊ի։

Arçon, ա—օ֊ի, ար. գաւազդ, աղեղն թամբի. 2. թամբ. ե֊յ֊ե֊ր գ֊ա֊չ֊ը. 2. ե֊յ֊ե֊ր։

Arctique, ա—փ֊ի֊ե֊ի, ած. հիւսիսային. չ֊ի֊մ֊ի։

Pole —, հիւսիսային, արջային բեւեռ. ֆ֊՛—ի֊ա֊ի չ֊ի֊մ֊ի։

Arcturus, ա—փ֊ի֊ր֊ի֊ա֊

ար. Հաւասարիչ պատրաստութիւնս (արմոյ, շինուածոց). Հաւասարութիւն. Խնամք, ուշադրութիւն ունելոյ պէտք. խնամ։

Araser, ա—ալ, ն. Հաւասարել պատրաստել (արմոյ, շինուածոց). Խնամ ունել պէտքերուն. խնամ։

Aratoire, ա—ատո—ար, ած. Հերկահարտաց, մշակութիւնան (գործի). Հերկելի։

Arbalète, ա—պալէտ, էգ. բռանիատ. Նետաձգալ. պիտի պէտք ունի նոյ, գո՛նէ ինձանէ։

Arbalétrier, ա—պալէտրիէ, ար. Նետաձիգ. օգնական։

Arbitrage, ա—պիտրաժ, ար. իրաւարարութիւն. դատաստան իրաւընտրի. 2. Համաձայնութիւն ընտիացիոց միմեանց կողմանակալոց. խոհ պէտք է ընդառնալ. 3. Փոխանակութիւն դրամոց տարբեր արժէից։

Arbitraire, ա—պիտրէր, ած. ինքնակամ. կամայական. Կամայականաբար. Կամայական. խոտորնակ պատահական. կամայական։

Arbitrairement, ա—պիտրէրման, մ. ըստ կամաց. ըստ միտս. Ինքնակալաբար. նոյն պէտք է ընդունիլ։

Arbitral, ale, ա—պիտրալ, ած. **Sentence arbitrale**, դատաստան իրաւընտրի. խոհ պէտք է ընդունիլ։

Arbitralement, ա—պիտրալման, մ. իրաւարարութեամբ. Ինչպէս հաւանեցան ընտիացեալքն։

Arbitre, ա—պիտր, ար. Ընտրեալ. իրաւընտիր. ընտրեալ առեր. 2. առեր. իշխան. 3. կամք. Հաճոյք. Ինչպէս, ինչպիսի ընդունելութեամբ ընդունիլ ուզես. 4. առհեղ. հիմնադիր. 5. իրաւունք. Ինքնիշխան. **Libre, Franc —**, անձնիշխանութիւն. իրաւունք։

Arbitrer, ա—պիտրէ, ն. դատել իրրեւ ընտրեալ. առհմանել. Ընդունիլ հիմնէ. Ինչպէս հիմնէ։

Arborer, ա—ռօ—ռէ, ն. կանգնել. պինդել։

Arbouse, ա—պուզ, էգ. պտուղ ինչ. *մանր ուզ. Ինչպէս է։

Arbousier, ա—պուզիէ, ար. ծառ ինչ. *մանրուզենի. Ինչպէս է պտուղը։

Arbre, ա—պրը, ար. ծառ. 2. փայտ. ձող. պտուղ. 3. օգտակ. ընդէնք։

— **de navire**, կայմ. պէրեն պէրեայ։

Arbrisseau, ա—պրիսօ, ար. թուփ. պղպջիկ։

Arbuste, ա—պիւսթ, ար. թուփ. ծառ փոքր. ճիւղաւոր. պղպջիկ։

Arc, ա—ք, ար. աղեղն. 2. կամար. Խոյ. 3. փնտիր։

— **de triomphe**, կամար յաղթութեան. Նոճ խոչ պատկ։

Arcade, ա—քատ, էգ. կամար. կամարաձեւ յօրինուածք. փնտիր. փնտրտուքէ էգը։

Arcane, ա—քան, ար. անհաս հասուք. գաղտնիք. ընդր։

Arc-boutant, ա—պ—պան, ար. արտաքին կամարակալ. մոյթի կամարաց արտաքուստ ի ձեւ կէս աղեղան. 2. Նեցուկ. յիմիկուն. փչրտան ճնռալեան խոյ պինդէն փնտիր պահոնէյէ. 3. արքա. պահէն։

Arc-bouter, ա—պ—պէ, ն. դնել նեցուկս. Հաստատել. պահոնէ ճոմաք։

Arceau, ա—ս, ար. փոքրիկ կամար. կամար (դրանց, պատուհանաց). փնտրտուք փնտիր. (ճոպան, փնդնէրէ) փնտրէ։

Arc-en-ciel, ա—քանսիէլ, ար. (յն. **Arcs-en-ciel**, արքանսիէլ). աղեղն երկնից. ծիրանի. ալոյի՛ն ա՛ճա։

Archange, ա—քանժ, ար. հրեշտակապետ. պոլ ինքն։

Après, աբ-է, նե. յետ. 2. ջհետ. զկնի. 3. մերձ. առ. ածր. 2. տրտընգան. 3. ի-ետը։ —, ած. ապա. յետոյ. ածր։ — tout, ած. բայց ասկայն. հանդերձ այսու. լուծն. ետյ-ևէ գէ ելա։

Le jour d'—, յերկրորդում աւուր. էտինոյ ի-նէ-։

D'—, ըստ օրինակի, նմանու-թեամբ. ընթացքին. պինդէյերթ։

Après-demain, աբ-է-ջե-մէ, ած. ած. ի միւսում աւուր. միւս օր. ետրըն գէյէլ օպէր ի-նէ։

Après-dinée, աբ-է-գինէ, էթ. ժամանակ յետ ճաշոյ. ետյէն ընտրընգան ածրօթէ վ-թըլը։

Aprésent, աբ-է-ջմէ, ած. այժմ. էյմէ։

Après-midi, աբ-է-գիւթ, էթ. ժամանակ յետ միջօրէի. ետյէ-գէն ածրօթէ վ-թըլը։

Après-soupée, աբ-է-սուբ-էթ, էթ. ժամանակ յետ ընթրեաց. ախշամ ընտրընգան ածրօթէ վ-թըլը։

Âpreté, աբ-ըդէ, էթ. անհարթութիւն. 2. խստութիւն. 3. դաժանութիւն. 4. սաստիկ անձկանք. եչէյ գէ-յէյ-ը-թ. 2. ածրութ. գ-ըմ-ութ. 3. գ-ըդէ-ութ. 4. հարը-ութ։

Apte, աբթ, ած. կարող. աւտակ. բաւական. գ-ոդը. ա-յդա-ն։

Aptitude, աբթիթիւդ, էթ. պատշաճաւթիւն. կար. բաւականաւթիւն. ա-յդա-նը-թ. գ-ա-վէնի. իմիթաթ։

Apurement, աբը-ը-ջմէ, ած. բովանդակութիւն հաշուի. կատարեալ հաւատացում. հիւտ ընթգնէնէգ գ-ըմ-ըթ։

Apurer, աբը-ը-է, ն. բովանդակել, գլխաւորել զգհաշիւն. հիւտը ընթգնէյէգ գ-ըմ-է։

Aquarelle, ագ-ուա-ռէլ, էթ. նկար ջրի ներկօք. ա-ըլա-պօյ-ուլ ընթնէլի բ-ութ։

Aquatile, ագ-ուա-թիլ, ած. ջրայրն. —ի։

Aquatique, ագ-ուա-թիք, ած. ջրասուն. 2. մնրական. ճախճախուտ. ա-ագ-ս պէօյ-յին, խալոյան. ֆեօլ (գ-ուլ-ս). 3. ֆեօլլի-ս. պ-ըմ-ըլը։

Aqueduc, ագ-ըդ-ը, ար. ջրմուղ. ա-ա խօլ-ս. գ-ըմ-է։

Aqueux, euse, ագ-ս, էօղ. ած. ջրի. ա-ա-լ-ս։

Aquilin, ագ-ի-լէ, ած. **Nez —**, կար. արծուական անգուռնք. գ-ըրնալ պ-ըռնա-նա պինդէր, գ-ըմ-ըլի պ-ըռ-ըն։

Aquilon, ագ-իլօն, ար. հիւսիս. հողմ հիւսիսային. գ-էյ-ը-ղ։

Aquilons, ար. յԹ. հողմք ցըր-ա-ա-չուն ի մըրկածինք. ա-ա-ը վ-ը չ-ը-գ-ի-ն բ-ը-ալ-ի-ա-ր-լ-ը։

Aquilonaire, ագ-իլօնէ-ա-ր, ած. հիւսիսային. չ-ի-ն-լ-ը։

Arabe, ա-ա-պ, ար. ազգ խառնատիրտ, ագարակ. գ-ը-գ-ի-ա-ր-լ-ը, խ-ըչէղ գ-իլ-ը։

—, ած. արաբացի. արաբական. ար-ը-պ. ար-ը-պ։

Arabesques, ա-ա-պէ-գ-ը, էթ. յԹ. արաբացի նկարք, քանդակք. ար-ը-պ նա-գ-իլ-ը, ոյ-ա-լ-ը։

Arable, ա-ա-պիլ, ած. հերկելի. վարոյ. չ-ի-գ-ի ա-բ-ը-չ-ը, իլ-ի-նի-չ-ը ն-ո-գ-ը-գ։

Araignée, ա-ի-նի-ե, էթ. սարդ. * մամուկ. խոր-ի-մ-ը-գ. խոր-ի-մ-ը գ-ը-ա-ի-չ-ը։

Toile d'—, սարդիսատայն. խոր-ի-մ-ը գ-իլ-ը։

Arak, ա-ա-գ, ար. օդի յորդոյ. գ-ի-ր-ի-ն բ-ը-գ-ը-ը. Թ. գ. Taffat.

Aramber, ա-ա-ն-պ-ը, ն. ա-ն-ա-լ (գնաւս ի-չ-նա-մ-ա-ց) կը-ա-ցուսս երկամ-ով. (գ-ը-չ-մ-ն ի-գ-ի-ն-ի) ի-ն-ի-ի-լ ի-ն ն-ա-ն-մ-գ։

Arasement, ա-ա-իչ-մ-ի,

Approche, աբ-օշ, իթ. մատչելի. մերձաւոր. գալուստ. 2. մերձաւորութիւն, անձկպահ ի մէջ նշանագրաց. խօսելոյ. լեզուի. 3. խառն խոշտանգութեան արուեստ։

Approches, իթ. յթ. խրամք, պատնէշք պաշարողաց մօտ ի քաղաքն. ճահաւորք ի պեղելիսն ի խօսել վիրեբելորի։

Approcher, աբ-օշէ, ն. մերձենալ զուցանել. խօսելոյ ընդմէջ։ — qu., մերձենալ առ ոք. պէս —, ն. մերձենալ. 2. յառաջել. 3. նմանիլ. խօսելոյ ընդ. 2. իւրեր ինիւթ. 3. պէնէքիւթ։

Approfondir, աբ-օֆօղ-ուէ, ն. խորել. 2. ի խորն քննել. քոյ խելամուտ լինել. պերլէլէիւթ. 3. պերինի վրուէ. ինճելինուն ընֆինել կիւնէ։

Appropriation, աբ-օբ-ուօսիօղ, իթ. սեպհականելն. գործելն. պէնէիլ ալմ։

Approprier, աբ-օբ-իէ, ն. պատչաճել. նմանեցուցանել. 2. յարգարել. կարգել. ապաստրմէ. պէնէլիւթ. 2. պէ-էլիւթ. ընդայս ծօմէ։ S'— une chose, իւր սեպհականել. գործել. պէնէիլ ալճոէ. պէնէիլ ճանաօս կիւնէ։

Approuver, աբ-ուվէ, ն. հաւանել. հաճել. 2. հաստատել. ընդունել. ճայլ օլճոէ. կիւնէն կիւնէ. 3. ձեռնտու կիւրեր. ճապրու կիւնէ։

Approvisionnement, աբ-ուվիզիօնըմ, ար. պատրաստութիւն. հայթայթմանք պաշարի. 2. պաշար. մթերք. պէրէքը. ճեղինաի ընդունիլ. 2. պէրէքե ճապրուիլ. 2. պէրէքե ճապրու հանիլ. ճեղինաի։

Approvisionner, աբ-ուվիզիօնէ, ն. պատրաստել. հայթայթել. պաշարս, պիտոյս գինուց. պաշարապինդ առնել. պէրէքե, ճեղինաի հաղըլտմէ։

Approvisionneur, աբ-ուվիզիօնօր, ար. հոգաբարձու. համայրակապետ. պէրէքե, ճեղինաի ընդունիլ կիւնէն։

Approximatif, ive, աբ-ուքսիմաթիֆ, իվ, ան. մերձաւորական. մերձաւոր. խօսէն. ինճելիլ։

Approximation, աբ-ուքսիմասիօղ, իթ. մերձաւորութիւն. խօսելոյ. ինճելիլ։

Appui, աբ-իւի, ար. մոյթ. նեցուկ. 2. յի իւնկար. պաշտպանութիւն. պէնէիլ. 2. էսքըմ. ար։

À l'—, նե. ի պաշտպան. ի պաշտպանութիւն. էսքըմ իչէն. իսնաս կէրէք։

Appui-main, աբ-իւի-մէղ, ար. չեներան ձեռին նկաբլի. նսեփալըրըն եվ պէրնէչ։

Appuise, աբ-իւզ, ար. հանդիպութիւն գնայուն առ ոեղ. յարեգակն, յաստղս. ուչէսքինին պէր էսլըդըշ ճօրլամօղ։

Appuyer, աբ-իւյէ, ն. յեցուցանել. հաստատել. դնել ի վերայ. 2. պաշտպանել. օգնել. պայմանէ. ծօմէ. 2. ար ճօրլամէ. էսքըմ կիւնէ։ — sur, ն. ուժգին, ընշտուլով հնչել. 2. պնդել. յամառել. ճօրլամէ ընէլ ճէքէ. 3. պէրինէ. ճօվի պաօրճէ։ S'—, ն. յենուլ. հաստատուլ կալ. պայնինէ. էսքըմ ընդրճ պաօրճէ։

Âpre, աբ, ճէ. ան. հարթ. դէրքուկ. 2. գաժան. բարկ. 3. խիստ. կարծր. 4. աստուիկ. դժնդակ. 5. անձնաստուր. հարեալ. իւրէ պէրբ. 2. ինի. ինէրէ. 3. ուրդի. 4. ինէրէն. պէ. 5. հարբ։

Âprement, աբ-իմմէղ, ն. խստիւ. ուժգին. պերինէրէլի. իրէլ ըլլ։

Apportage, աբօ-ր-ա֊ժ, ար. վարձք բեռնակրաց. համալսէ։

Apporter, աբօ-ր-է, ն. բերել. տանել. 2. առիթ, պատճառաւ լինել. 3. յառաջ բերել. 4. ի կիր արկանել. ներէ-ր-է֊. ներէ-ր-է֊. 2. ախոյեան ելմտէ. 3. իր-ար ներէ֊. ներէ-ր-է֊. ընդ-ր-ա֊մտէ֊. 4. ֆա-լ-լանմտէ. առիթ ներէ֊։

Apposer, աբօ-ս-է, ն. գնել ի վերայ. արկանել. ֆօրմտէ. պատմտէ։

Apposition, աբօ-ս-իօն, էն. դիր. գնել-ն. 2. յարել-ու-թիւն. յաւել-ու-ած. 3. յաւել-ուած. վերադիր. ֆօրմ. պատմ. 2. ֆորմ. իրի-ր-ա֊լ. 3. վա֊ֆ։

Appréciateur, աբ-ր-ա֊-ս-իա֊-ր, ար. որ գիներ հաստատէ. գաղափար. պահա֊ներ։

Appréciation, աբ-ր-ա֊-ս-իօն, էն. գինք. գին հաստատել-ն. ֆէյ. պահա֊ներ։

Apprécier, աբ-ր-ա֊-ս-իէ, ն. գին հաստատել. 2. վճռարկել. պատուական համարել. պահա֊ներ. 2. իրի-ր-ա֊ներ. շէյ ներէ-ն֊ ֆօրմտէ։

Appréhender, աբ-ր-է-ն֊տէ, ն. երկնչել. 2. առնել. ձեր-բակալ առնել. ֆօրֆմտէ. 2. ներ-ման֊տէ. ֆավ-որմտէ։

Appréhensif, ive, աբ-ր-է-ն֊-իֆ, իվ, ած. վաղաղիր. ֆօրֆտէ։

Appréhension, աբ-ր-է-ն֊-իօն, էն. երկեւզ. 2. հաւատք. հաւազ-ու-թիւն. ըմբռն-ու-ած մտօք. ֆօրֆ-ա֊. 3. վհհմ։

Apprendre, աբ-ր-ա֊ն֊տ-ր, ն. ուսանել. 2. սեզիկանալ. իմանալ. 3. ուս-ու-ցանել. ներէ-ն֊տէ֊. 2. վա֊ֆ-ա֊ֆ ելմտէ. առ-լմտէ. 3. ներէ-ն֊տէ֊։

— par cœur, ուսանել ի բերան. ռ-ը-ը-ած ներէ-ն֊տէ֊։

Apprenti, ie, աբ-ր-ա֊ն֊տի, ար. եւ էն. աշակերտ ա-ր-ուեստի. 2. սկսօղ. շէյ-ր-ա֊. 3. ինն պալ-լայան։

Apprentissage, աբ-ր-ա֊ն֊տի-ա֊ժ, ար. աշակերտաւ-ի-ն ապրուեստի. 2. փորձ. շէյ-ր-ա֊. 3. փանտ-ր-է֊. ընդ-ձ-ր-ա֊տէ։

Apprêt, աբ-ր-է, ար. պատ-րաստու-ի-ն. 2. հանդերձանք. կազմած. յօրինու-ած. գործած. 3. հանդերձանք կերակրոց. 4. նկար ի վերայ ապակու-ց. հա֊ը-ր-ը-ը֊. 2. ընդ-ր-ի֊. ներ-ի֊. 3. ներ-ա֊ներ. ներ-ի֊ներ֊մտէ. ներ-ի֊ներ֊մտէ. 4. ման ներ-ա֊ներ նա֊տէ։

Apprêté, ée, աբ-ր-է-ր֊տէ, ած. պատճառեալ. ներ-ած։

Apprêter, աբ-ր-է-ր֊տէ, ն. պատրաստել. հանդերձել. 2. յօրինել. գործել. 3. հան-դերձել պիեսայ-ու-ած. հա֊ը-ր-ը-ը֊. պէ-ա֊տէ֊. 2. ներ-ա֊տէ֊. ընդ-ր-ի֊ ներէ֊տէ֊. 3. ըն-ած ընդ-ի֊ներ֊մտէ, ընդ-ր-ի֊ներ ներէ֊։

— le couvert, յարդարել զսեղան. ա֊-ֆր-ա֊ ֆօրմտէ։

— à rire, ծաղր կալ. ման-ներ-ա֊ ելմտէ։

Apprêteur, աբ-ր-է-ր֊տէ-ր, ար. պատրաստիչ. հանդեր-ձիչ. գործիչ. հաղբ ներէ֊. ընդ-ր-ի֊ներէ֊ ներէ-ն֊. ներ-ա֊։

Apprivoiser, աբ-ր-իվ-ա֊-ա֊ զէ, ն. ընտանեցու-ցանել. գգ-ո֊ա-ցու-ցանել. ա-ը-ը-ը֊տէ։ S'—, յ. ընդ-ել-անել. գգ-ո֊ան֊ալ. ա-ը-ը֊տէ։

Approbateur, trice, աբ-ր-ո֊-պ-ր-է-ր, տրի֊, ար. եւ էն. որ հաճի. հաստատիչ. պէյ-ն-էն. ըն-հա֊ին ներ-էն։

—, ած. հաճու-ի-ան. բէ-ը-ը֊յէ. պէյ-ն-մէ (ընել)։

Approbatif, ive, աբ-ր-ո֊-պ-ր-իֆ, իվ, ած. հաւանիչ. հաւան-ու-ի-ան. բէ-ը-ը֊յէ։

Approbation, աբ-ր-ո֊-պ-ա֊-իօն, էն. հաւան-ու-ի-ն. հաճու-ի-ն. բէ-ը-ը֊. պէյ-ն-մէ։

Approchant, ante, աբ-ր-ո֊-շան, շանթ, ած. նման. պէ-ն-ը-ը֊։

—, պ. իբրեւ. գրե-ի-է. գա-պ-ի-ն. ֆա-ֆար. հ-ն-ան։

Appellation, աբելասիօն, էդ. կոչումն. 2. բողոք. 3. հետեվեն. լաղբրա. 2. փոքրաթոռ. 3. հետեվելիք.

Appendice, աբբենտիս, էդ. յաւելուած. փելճոփա. արիմա.

Appendre, աբենտրը, ն. կախել. ասոյթ.

Appentis, աբանթի, ար. յարկ պատապարելոյ. յարկ արմայեց. հիւղ. պէր նարաքա պէյնէլի ալրը պոլ ղոնը. խօրիւ. սկեբր. վերր.

Appesantir, աբէզանդիր, ն. ծանրացուցանել. ազդեցանել.

Appesantissement, աբէզանդիսման, ար. ծանրութիւն. ազդեցեր.

Appétence, աբբետանս, էդ. բնածին յօժարութիւն. միտութիւն. պէյլ.

Appéter, աբբետր, ն. ունենալ. յօժարել. ուղեցանել.

Appétissant, ante, աբբետիսան, անդ, ած. ախորժական. որ բերէ ունենալու. իւրհաճ ներկութիւն.

Appetit, աբբեթի, ար. ցանկութիւն. ունենալիք. յօժարութիւն. 2. ախորժանք. ունենալիք կերակրոց. ուղեցանելիք. 2. իւրհաճ. խորհ. A l'—, վասն իհտայելոյ. համբերելերէ.

Appétitif, ive, աբեթիթիֆ, իվ, ած. ցանկական. ընհվէ.

Applaudir, աբլոտիր, ն. ծափս հարկանել. կայմել. 2. հաճել. դրուատիս տալ. եւ ընդունել. 3. պէյնիպէ. իհտիրն օֆտանել.

S'—, ն. անձնգոհ լինել. գանձանալ. խօրնուէ. պէսպէրնէրէ.

Applaudissement, աբլոտիսմանի, ար. կայմելիւն. դրուատիք. յօդուանք. եւ ծափս իհտիրն. ասֆերնն.

Applaudisseur, աբլոտիսէօռ, ար. որ կայմէ, ծափս հարկանէ. 2. գովիչ. եւ ծափան. 2. պաճահտիր.

Applicable, աբլիքապլը, ած. մերձեցուցանելի. ընծայելի. ծախելի. ծառայելոյ.

Application, աբլիքասիօն, էդ. դնելն ի վերայ. 2. մերձեցուցանելն. արկանելն ի կիր. պատշաճեցուցանելն. 3. ջան. միտադիւթիւն. ծառ. 2. խանալիբրա. ծառայութիւն. ասպասրա. 3. ճանգ. ուխտ.

Appliqué, աբլիքե, ած. փոյթ. ուշակալ. պէյրեթլի.

Appliquer, աբլիքե, ն. յարել. դնել. 2. մերձեցուցանել. պատշաճեցուցանել. վարել. 3. ծախել. սահմանել. կարգել. տալ. խոբեցիրմակ. ծառ. 2. խանալիբրմակ. ասպասրմակ. ծառայմակ. 3. ներկել. S'—, ն. ջանն կարգել. 2. պատասխանել. ընդհանալ. ուշ ունել. փեհէյնէ ներկութ. 2. գլուխ տալ. համբայիւթ օլմակ. ճանգ ներկել.

Appoint, աբուէ, ար. լրումն պարտուց մեացելոց մասն դրամով. մասն դրամք. 2. մեացորդք պարտուց. ածեմ աբէլ էլն պօրճան պաճըմըզը էօտիւ. ածեմ աբէլ. 2. պօրճ պաճըզը.

Appointement, աբուանթըման, ար. վճիռ. 2. յոժոդակ. ռոճիկ. ծառիք. պօհլիւն. 2. էօլնէն.

Appointer, աբուանթէ, ն. հրամանն, վճիռ տալ. ժամանակել. 2. տալ, կարգել ռոճիկս. 3. գնել (պատիժս ի վերայ). ծառիք. պօհլիւն վէրմէ. 2. (էօլնէն) ինչին ներկել. 3. (ծառիք) վերմէ, ծառել.

Apport, աբօռ, ար. վաճառատեղի. հրապարակ. 2. օժիտ. բաժին ի հասարակաց ինչս. պաճր. 3. ինհիզ. հնարս.

Apparent, ente, աբ-ա-ան, -անք, -ած. երեւելի. յայտնի. 2. նշանաւոր. հռչակաւոր. 3. կերպարանաւոր. պատկառելի. ներշնչեալ. ներշիռնէն. պերճ. 2. ակնհայտ. 3. ակնիկ. պիղծ։

Apparenter, աբ-ա-անգ, ն. միբնաւորեցուցանել. ամձել ի խնամութիւն. խըտըմ-ըէ պ-ըլ-ըմ-ք, ֆէյպ-ա էմ-ք։ Տ՚—, յ. առնել խնամութիւնս. խըտըմ-ըէք էմ-ք։

Apparesser, աբ-ա-ե-ք, ն. ծառայացուցանել. ընկալել էմ-ք։

Appariement, աբ-ա-իմ, ա-ր. զոյգ. զոյգ գործելն. էնֆընէմ-ք. էնֆընէրըէր-ք։

Apparier, աբ-ա-իէ, ն. զուգել. զոյգ գործել. լծել. էնֆընէմ-ք. էնֆընէրըէր-ք։

Appariteur, աբ-ա-իթ-ը-ա-ր, ա-ր. նուիրակ ինչ եկեղեցւոյ. 2. պաշտօնեայ դպրոցի. փ-ըշէր. 3. ճոխ-ք-ա ֆա-վ-ը։

Apparition, աբ-ա-իթ-ի-ո-ն, էք. երեւոյթ. տեսիլ. ներշնչ-ը-ա։

Apparoir, աբ-ա-ա-ար, ն. յայտնի լինել. երեւիլ. ներշնչ-ը-ա-ք։ պերճ օլ-մ-ք։

Appartement, աբ-ա-բ-ը-ա-ման, ա-ր. ուրոյն բնակարան. յարկ. դասիկոն. օթ-ա-ան. խան-ք. փ-ա-ր-ք։

Appartenance, աբ-ա-բ-ը-նա-ն-ս, էք. արուարձանք. պատշաճեալ մասն (կալուածոց). ֆ-ը-ֆ. նահէյ-ք։

Appartenir, աբ-ա-բ-ը-ն-ի-ր, ն. պատշաճել. անկ լինել. սեպհական լինել. հայիլ. 2. ազգական, վերձաւոր լինել. փ-այէր, ֆ-ը-ն-ի-ա-լ-ի-ք օլ-մ-ք. փ-ը-ն-ի-ք։ 2. խըտըմ օլ-մ-ք։

Appas, աբ-ա, ա-ր. յ-ի. գեղեցկութիւն. հրապոյրք. ներգործ-ը-ա-ք։ ճ-ը-ղ-ը-ն։

Appât, աբ-ա, ա-ր. կեր. հրապոյրք. խէմ. ճ-ը-ղ-ը-ղ։

Appâter, աբ-ա-թ-ե, ն. կեր ածել. հրապուրել. խէմ-ի-ք։ ն-ի-ք։

Appauvrir, աբ-ո-վ-ր-ի-ր, ն. աղքատացուցանել. ֆ-ա-ֆ-ը-ր-ը-ն-ի-ք։

Տ՚—, յ. աղքատանալ. աբ-նամկանալ. ֆ-ա-ֆ-ը-ր-ը-ն-ի-ր։

Appauvrissement, աբ-ո-վ-ր-ի-ս-մ-ան, ա-ր. աղքատութիւն. ֆ-ա-ֆ-ը-ր-ը-ն։

Appeau, աբ-ո, ա-ր. արհեստ կոչելոյ գիմաչուռնս. 2. կանչող թռչուն. ֆ-ա-չ աբ-ը ը-ֆ-ը-ր-ա պ-ի-ա-ֆ-ը-ն։ 3. ը-ղ-ը-ր-ա ֆ-ա-չ։

Appel, աբ-ե-լ, ա-ր. կոչումն. 2. բողոք (ի բարձրագոյն ատեան). 3. յաւասիկ կոչելն. ձայնաւոր լինելն ի կաթ. 4. ձայն, նշան կոչելոյ պատերազմ. կոչ զօրաց. փոպանչան. ը-ղ-ը-մ-ա։ 2. ֆ-ը-ռ-ա-ն-ի։ 3. ճ-ը-ղ-ա օֆ-ա-ս-ը։ պ-ա-վ-ի։ 4. ա-ա-ֆ-ը ի-ե-ֆ-ի-ս-մ-ա ե-ի-ն պ-ա-ա-չ, ը-ա-ր-ն-ա ն-ե-ի-ն-ը։

Appelant, աբ-ը-ի-ա-ն, ա-ր. բողոքիչ. 2. կանչող ֆ-ա-չ-ա-ն. նախիլ է-պ պ-ա-վ-ը։ 2. ը-ղ-ը-ր-ա-ն ֆ-ա-չ։

Appeler, աբ-ը-լ-ե, ն. կոչել. կարգալ. 2. ատաքել կոչել. 3. անուն դնել. 4. գրգռել. ձայնաւոր լինել (ի կաթ). 5. կոչել, հրաւիրել գիմաչուռնս. 6. խնդրել. պահանջել. 7. գրաւել. յանկուցանել. ը-ղ-ը-մ-ա։ 2. ը-ղ-ը-ր-ի-մ-ա։ 3. ա-պ ֆօմ-ա։ 4. ճ-ը-ղ-ա-ն-ա ը-ղ-ը-ր-մ-ա։ ճ-ի-ն-ի-ք պ-ա-վ-ի-ն ե-ի-ն-ը։ 5. ֆ-ա-չ ը-ղ-ը-ր-մ-ա։ 6. ի-ա-ք-ա-ֆ-ը։ ի-ա-լ-ա-ղ ե-ի-ն-ը։ 7. ճ-ի-լ-ղ ե-ի-ն-ը։ — en justice, ե-կ-ա-ք-ա-լ ատենել. ֆ-ե-ա-ի-ա-ֆ-ը պ-ա-վ-ի-ն ե-ի-ն-ը։ — d'une sentence, բողոքել. ֆ-ը-ռ-ա-ն-ի, ը-ի-ա-վ- ե-ի-ն-ը։ — les lettres, հերքել. հակճիռ-ը-ա-ք։

Appellatif, ive, աբ-ե-լ-ա-թ-իֆ, իվ, ա-ծ. յատկապէս-ական, հասարակաց (անուն). (բ-ա-ֆ) ճիռ-ա։

Aposter, աբօսթէ, ն. կացուցանել զոք ի տեղւոջ ուրբք. կարգել ի պաշտօն ինչ (կաշառաւ). վարձել. կաշառել. (բաւական է) տէր մանուցօ գօմէ. բաւական եմ։

Apostillateur, աբօսթիլատօր, ար. որ գնէ տեղեկութիւնս յեզերս գրոց. հաշիւք գօյան։

Apostille, աբօսթիլ, իգ. տեղեկութիւն յեզերս գրոց. հաշիւ։

Apostiller, աբօսթիլէ, ն. գնել մեկնութիւնս, տեղեկութիւնս յեզերս գրոց. հաշիւք գօմէ։

Apostolat, աբօսթօլա, ար. առաքելութիւն. բահանայի։

Apostolique, աբօսթոլիգ, ած. առաքելական. բահանայական։

Apostoliquement, աբօսթօլիգման, մ. իբրեւ զառաքեալ. բահանայապէս։

Apostrophe, աբօսթրօֆ, իգ. դարձուած. շրջիկն զբանս առ ոք. *բացագարձութիւն. 2. առած. նշանաբան. 3. ապտակ. հ-խ-ին-կ-ի. 2. ընդել. 3. ինչ-ոի հարց։

Apostropher, աբօսթրօֆէ, ն. շրջել զբանս առ ոք. 2. խաղալ բանիւք ի վերայ ուրբք. առածել. 3. ածել (ապտակ). հարկանել. խ-ին-ով խնդէ. 3. ընդել խնդէ. 3. ըմբռնմամբ. կռուիլ։

Apostume, ա. Apostème.

Apostumer, աբօսթիմէ, ն. ծարաւիլ. խղխղալ. երեսն կարմրիլ. երեսն պռպռմամբ։

Apothéose, աբօթէօզ, իգ. առաւածացուցանելն. առաւածարարութիւն. խլահաբ ըբռաընա ինչութ։

Apothéoser, աբօթէօզէ, ն. առաւածացուցանել. խլահաբ րի-ին-ինք ընգ-ըմմէ։

Apothicaire, աբօթիգէր, ար. դեղավաճառ. դեղարծ. խանոյ։

Apothicairerie, աբօթիգէրի, իգ. դեղավաճառանոց. արուեստ դեղոց. 2. դեղապարծութիւն. խանոյ. 2. խանոյնէ։

Apôtre, աբօթր, ար. առաքեալ. բահանայ։

Apozème, աբօզէմ, ար. ըմպելի բժշկական. աւշարակ բուսոց եփելոց. ճաշոյ։ (ճահճոյ)։

Apparaître, աբարէթր, ն. երեւիլ. յայտանիլ. ինբ-նի-կ։

Apparat, աբարա, ար. հանդերձանք. հանդէս. ցոյցք. պերճանք. պինդ. առնական. փոպոխոպ։

Apparaux, աբարօ, ար. յ. կապմուկրտք, սպասք նաւու. ինչ ըստիքրը, ալոյքրը։

Appareil, աբարէյ, ար. հանդերձանք. կապմուածք. շուք. 2. կապմուած. գարծի. 3. սպեղանի. պատան. ինհիմն. ընկարբէ. յարմար. 2. ըստիք. առնական. 3. ջնջիմ. էրբ պոդը. ոարդը։

Appareiller, աբարէյէ, ն. զուգել. զոյգ գարծել. գտանել զհանգոյնն. 3. յարմարել, պատշաճեցուցանել զչափն. 3. պարզել զառագաստս. ընֆլնէ-ոյդարմոփ. 3. իջանէ ոլմոփ։

Appareilleuse, աբարէյէօզ, իգ. կաւատ. փուխրի. ինչոնը փարը։

Apparemment, աբարամմէ, մ. ծանր ծանէ. ծանրութեամբ. ինօրինակի։

Apparence, աբարանս, իգ. երեւոյթ. տեսիլ. կերպարանք. 2. հաւանութիւն. հաւանականութիւն. 3. նըշմարանք. հետք. ինօրինրիշ. ոարբէն. 3. իհնիմալ. ինօրինալ. 3. նիլոն։

En —, մ. արտաքուստ. առերեսս. ոարբէնի ջհիրէրթ։

Aphélie, ապհելի, ին. յա-տին հեռաւորութիւն (երկրի) յարեգակնէ. ընդհակառակն **Périhélie**։

Aphérèse, ապհերէզ, ին. կրճատումն սկզբան առնուանց. հատ։

Aphonie, ափոնի, ին. անձայնութիւն. պնոտոյի. պակասութիւն ձայնի։

Aphorisme, ափորիզմ, որ. առակ. վճիռ. ֆիլիզ. հափ։

Aphthe, ափթ, որ. բերանացաւ. ապրդ. ջիղանք։

Aphylle, ափիլ, ած. անտերեւ (առունկ). խոփրոփոդ (ֆիփառն)։

Api, ապի, որ. ապպ ինչ մանր խնձորոյ. պէր ոմն ապիփ կոչեն։

Apitoyer, ապիթուայէ, ն. ի գութ ածել. ողորմութիւն ընդունել։

Aplanir, ապլանիր, ն. հարթել. 2. դիւրացուցանել. պնազնիփ. 2. փոյթ առնել։

Aplanissement, ապլանիսման, որ. հարթ հաւասարութիւն. պնազնիփ։

Aplatir, ապլատիր, ն. տափարակ գործել. խոցոցնիմ։

Aplatissement, ապլատիսման, որ. տափարակին գործել. խոցոցնիմ։

Aplester, ապլէսթէ, ն. պարզել զառապատառս. խէզ փանչերի ալմաս։

Aplomb, ապլոն, որ. ուղղորդ գիծ. կշիռ ուղղութիւն. 2. համարձակութիւն. հաստատութիւն. վստահութիւն. խօսքերուն փոփոխ ընդունը. ֆոյնիչ. 3. անբոյճ ընթացք. բոպիս։

Apocalypse, ապոփալիփս, ին. յայտնութիւն. ապոփալիփոյ ինիսպը։

Apocryphe, ապոքրիֆ, ած. անկանոնական. անվաւերական. անյայտ. կէսկհիչ. խնիդոցը. նամոֆդոս։

Apode, ապոտ, ած. անոտն. ոչոփոդը։

Apodictique, ապոտիքտիք, ած. ցուցիչ. յանդիմանիչ. խոպոն խօսիմ։

Apogée, ապոժէ, որ. յա-տին հեռաւորութիւն (գնոյ-ան առանգայ) յերկրէ. 2. յետին ծագ. պէր ապոյրնէն խէրփեն ընդունիսփ. 2. ոճն փերիճիչ։

Apographe, ապոկրաֆ, որ. օրինակ. պատճէն. ապընդէն։

Apologétique, ապոլոժիքփիք, ած. պատասխանատուական. իմիկան։

Apologie, ապոլոժի, ին. ջատագովութիւն. պատասխանատուութիւն. իմիկար։

Apologiste, ապոլոժիսթ, որ. պաշտպան. ջատագով. փ-պէր։

Apologue, ապոլոկ, որ. առասպել խրատական. հի-ակ ալճափ ֆոխէ։

Apophthegme, ապոֆթեկմ, որ. հանճարեղ, ճարտասանական. ֆիլիսոփ ապօգ. հի-փիճա պօգիս։

Apoplectique, ապոփլէքտիք, ած. կաթուածական. փոխյա փոյէր։

Apoplexie, ապոփլէքսի, ին. թաւկուճ յանկարծական. հարուած. կաթուած. փոխյա։

Apostasie, ապոսթազի, ին. ուրացութիւն. ապստամբութիւն. 2. քանելն պկարգ վանականութեան. իրրիփոփ. 2. բոհիւլէյի պրոփմ։

Apostasier, ապոսթազիէ, ն. ուրանալ ի հաւատոց. 2. թողուլ պկարգ վանականութեան. փինինի ինփոր կրիճիփ. 2. բոհիւլէյի պրոփմիճ։

Apostat, ապոսթա, որ. ուրացեալ. 2. ուխտապրուժ վանական. փճոնիճ. փ-րրիկոփ. 2. փ-րրիկոփ բոհիճ։

Apostème, ապոսթէմ, որ. խոշուարտ. ընգան։

ևիչ. Ե-ե՛ր ֆ-ֆ-ի՛ն. 3. ա-ա՛-ր-ի ֆ-ֆ-ի՛ն-ին ի-ի՛ն. 4. ա-ի-ա-լ-ա-ր. Ե-ֆ-ի՛ն պ-ի՛ն-ա-ֆ-ի՛-ր-ի-ի՛ն:

Antisciens, ա-ն-ֆ-ի-ե-ն, ա-ր. յ-ֆ. հ-ա-կ-ա-ա-կ-ա-ո-ա-ւ-ր-ի-ա-ն-ք. ղ-ը-ֆ-ֆ ի-ե-պ-ի-ի-ի-ի-ի Ե-հ-ա-ի-ի:

Antiscorbutique, ա-ն-ֆ-ի-ե-ա-ֆ-ե-ա-ի-ֆ-ի-ի-ի, ա-ֆ. ե-գ-ա-ա-կ-ա-ր փ-ե-ր-ո-ա-ի-ա-ց ա-ֆ-ա-ի. ը-ա-ֆ-ե-ր-պ-ի-ն ի-ի-ա-ի-ա-ն-ե-ի ֆ-ե-յ-ի-ֆ-ե-պ-ի:

Antithèse, ա-ն-ի-ի-ի-ի-ի, ի-ֆ. հ-ա-կ-ա-ա-կ-ա-գ-ր-ո-ա-ւ-ֆ-ի-ի-ն. ն-ի-ֆ-ե-պ-ի՛-ի-ի ի-ի-ի-ֆ-ե-ֆ:

Antonomase, ա-ն-ե-ե-ո-ա-ի-ի, ի-ֆ. փ-ո-խ-ա-ն-ա-ւ-ն-ո-ւ-ֆ-ի-ի-ն. ա-ա-լ ի-ա-ֆ-ի-ն ի-ի-ր-ի-ն-ի-ի պ-ա-լ-ի-ֆ-ե-ա-ֆ ֆ-ե-ա-լ-ա-ն-ո-ա. ն-ի-ա-ֆ-յ-ի-ի-ն պ-ի-ն ն-ա-ա-լ-ի-ա-ֆ:

Antre, ա-ն-ի-ը, ա-ր. ա-յ-ր. ա-ն-ձ-ա-ւ. ք-ա-ր-ա-ե-ե-ր-պ-ք. ֆ-ա-լ-ա-ֆ-ա:

Anuiter (s'), ս'-ա-ն-ի-ն-ի-ի, յ. ա-ն-ա-գ-ա-ն-ե-լ. լ-ի-ն-ե-լ ս-ի-ն-յ-ե-ւ ց-գ-ի-յ-ե-ր ա-ր-ա-ա-ք-ա. ի-ի-ճ-ի-յ-ե-ֆ-ի-ի-ի-ի-ի, փ-ի-յ-ե-ֆ-ա ֆ-ե-յ-ֆ:

Anus, ա-ն-ի-ա, ա-ր. ա-ր-ք-ա-ն. պ-ի-ա-ի-ֆ:

Anxiété, ա-ն-ի-ե-ի-ֆ-ի, ի-ֆ. ա-ն-ձ-ի-ա-ւ-ֆ-ի-ի-ն. ն-ե-ղ-ա-ւ-ֆ-ի-ի-ն. ա-ը-ի-ի-ի:

Aoriste, ա-ո-ի-ֆ, ա-ր. ա-ն-ա-ր-ի-յ կ-ա-ա-ա-ր-ե-ա-յ. ֆ-ա-պ-ր-ի:

Aorte, ա-ո-ր-ֆ, ի-ֆ. ս-ի-ծ ի-ր-ա-կ ա-ր-ա-ի. յ-ա-ի ֆ-ա-ֆ-ա-ր:

Août, ա-ո, ա-ր. ա-ւ-գ-ո-ս-տ-ո-ս ա-ա-ի-ա. ն-ա-ւ-ա-ա-ա-ր-գ. 3. հ-ո-ւ-ն-ձ-ք. ա-յ-ա-ա-ի-ա-ո. 2. պ-ի-յ-ի-ն:

Aoûté, ée, ա-ո-ւ-ֆ-ե, ա-ֆ. ի-փ-ե-ա-յ. հ-ա-ա-ո-ւ-ն. ա-յ-ա-յ(ի-յ-ի-ֆ):

Aoûter, ա-ո-ւ-ֆ-ե, ն. ի-փ-ի-լ ա-ր-ե-գ-ա-կ-ա-ն գ-ա-պ-ա-ա-ղ-ա. (ի-յ-ի-ֆ-ւ-ի) ի-ե-ի-ի-յ-ի-ի-ր-ե-ֆ:

Aoûteron, ա-ո-ւ-ֆ-ը-ո-ի, ա-ր. հ-ն-ձ-ո-գ. պ-ի-յ-ի-ֆ:

Apagogie, ա-ֆ-ա-ի-օ-ֆ-ի, ի-ֆ. ը-ն-ծ-ա-յ-ա-ւ-ֆ-ի-ի-ն յ-ա-ն-ա-ա-ա-ն-ե-ա-ւ-ֆ-ի-ա-ն-ց. ֆ-ը-ն-ա-ա-ի-ֆ-պ-ե-ի-ի-ի-ի-ի-յ-ի-ի-ֆ ի-ա-ր-ֆ-ը-ն-ի-ֆ-ի-ի-ն ի-ր-ա-ֆ օ-լ-ա-ն-ա-ն ի-ա-պ-ֆ:

Apaiser, ա-ֆ-ե-յ-ե, ն. ց-ա-ծ-ա-ւ-ց-ա-ն-ի-լ. ա-պ-ա-ք-ի-լ. փ-ի-ն-ի-փ-ի-ֆ-ե. ի-ա-ղ-ի-ի-ֆ-ե:

Apanage, ա-ֆ-ա-ն-ա-ժ, ա-ր. ի-ր-կ-ի-ր, վ-ի-ճ-ա-կ ա-ա-ւ-ե-ա-լ ի կ-ա-լ-ա-ւ-ա-ծ-ա ա-ր-ք-ա-յ-ո-ր-դ-ա-ց կ-ա-մ ի-շ-խ-ա-ն-ո-ր-դ-ա-ց ք-ա-ց յ-ա-ն-դ-ր-ա-ն-կ-է. 2. ա-ե-պ-հ-ա-կ-ա-ն ա-ո-ա-յ-ո-ւ-ա-ծ. ժ-ա-ա-ն-գ-ա-ւ-ժ-ի-ւ-ն. ի-ա-ա-ա. 2. պ-ի՛-լ-ի-ի ի-ա-ա-. ֆ-ը-ա-ֆ-ի-ի:

Apanager, ա-ֆ-ա-ն-ա-ժ-ե, ն. ա-ա-լ կ-ա-յ-ո-ւ-ա-ծ-ա ա-ր-ք-ա-յ-ո-ր-դ-ա-ց կ-ա-մ ի-շ-խ-ա-ն-ո-ր-դ-ա-ց ք-ա-ց յ-ա-ն-դ-ր-ա-ն-կ-ա-ն-ե. ի-ա-ա-ա վ-ի-ր-ֆ-ե:

Aparté, ա-ֆ-ա-ա-ր-ե, ա-ր. ա-ա-ա-ն-ձ-ի-ն-ն ի-ա-ր-ք ի-ա-ե-ղ-կ-ա-ա-ա-կ-ի. ս-ա-ֆ-ա-լ-լ-ի-ֆ-ի-ն ֆ-ե-ն-ի-ֆ ֆ-ե-ն-ի-ն-ե ֆ-ե-ի-ի-ե ա-ե-ղ:

Apathie, ա-ֆ-ա-ի-ի, ի-ֆ. ա-ն-ա-խ-ա-ա-ա-ր-ա-ւ-ֆ-ի-ւ-ն. ա-ն-զ-գ-ա-յ-ւ-ֆ-ի-ւ-ն. փ-ա-յ-ս-ո-ղ-լ-ը-ֆ:

Apathique, ա-ֆ-ա-ի-ի-ֆ, ա-ֆ. ա-ն-կ-ա-ր-ի-կ-ա-ն. ա-ն-զ-գ-ա-յ. փ-ա-յ-ս-ո-ղ:

Apercevable, ա-ֆ-ե-ա-ը-վ-ա-ղ-ը-ե, ա-ֆ. զ-ի-ն-ա-կ-ա-ն. ա-զ-դ-ե-յ-ի. ի-ե-օ-ր-ի-ն-ի-ֆ-ը. փ-ա-յ-ա-լ-ա-ֆ:

Apercevoir, ա-ֆ-ե-ա-ը-վ-ա-ա-ֆ, ն. ի-մ-ա-ն-ա-լ. ի-ր-ա-զ-ի-կ լ-ի-ն-ե-լ. ն-շ-մ-ա-ր-ե-լ. ֆ-ա-ղ-ը-ն-վ-ա-ր-մ-ա-ֆ. ի-ե-օ-ր-ֆ-ե:

S'—, յ. ճ-ա-ն-ա-շ-ե-լ. ի-ր-ա-զ-ո-ց լ-ի-ն-ե-լ. ա-ն-լ-ս-մ-ա-ֆ. փ-ա-յ-մ-ա-ֆ:

Aperçu, ա-ֆ-ե-ռ-ե, ա-ր. հ-ա-ր-ե-ւ-ա-ն-ց-ի հ-ա-յ-ե-ց-ւ-ա-ծ. ա-ե-ա-ի-լ. պ-ա-ա-կ-ե-ր. յ-ա-յ-ա-ա-ր-ա-ա-ւ-ֆ-ի-ւ-ն. լ-յ-ի-հ-ֆ. ի-ե-լ-ա-ֆ. ի-ա-ֆ-փ-ի՛-ր-ի ս-ա-ի-ի-ա-ա-ր-ի:

Aperitif, ive, ա-ֆ-ե-ռ-ի-ֆ-ի-ֆ, ի-վ ա-ֆ. ս-ա-գ-ի-չ (դ-ե-զ)-ա-լ-ը-ֆ-ը (ի-լ-ֆ):

Apertement, ա-ֆ-ե-ա-ֆ-ը-ն-ի, ի-վ. յ-ա-յ-ն-ա-պ-ե-ա. ա-լ-ը-ֆ-ա-ն ա-լ-ը-լ-ը:

Apétale, ա-ֆ-ե-ֆ-ա-լ, ա-ֆ. ա-ն-ա-ե-ր-ե-ա (ծ-ա-պ-ի-կ). ե-ա-ֆ-ր-ա-ֆ-ա-լ-ը (լ-ի-լ-ֆ):

Apetissement, ա-ֆ-ը-ֆ-ե-ը-ն-ի, ա-ր. փ-ո-ք-ր-կ-ու-ֆ-ի-ւ-ն. ֆ-ե-լ-ի-ֆ-ե-ֆ:

Apetisser, ա-ֆ-ը-ֆ-ե-ե, ն. փ-ո-ք-ր-կ-ա-ց-ու-ց-ա-ն-ե-լ. ֆ-ե-լ-ի-լ-ի-ֆ-ե-ֆ:

—, ն. **S'—**, յ. փ-ո-ք-ր-կ-ա-ն-ա-լ. կ-ա-ր-ճ-ե-լ. ֆ-ե-լ-ի-լ-ֆ-ե-ֆ. լ-ե-ի-լ-ֆ-ե-ֆ. ֆ-ը-ա-ա-լ-ն-ֆ:

Anticipation, ...ութիւն, էից. կանխումն. գրաւումն. կանխաւ հատուցումն. 2. յառաջաժամութիւն. խվխլեմ. խօնհանք... լմն. խվխլ վիրմ. 2. փոխմ. զոգի խլմ։

Anticiper, ...ել, ն. կանխել. գրաւել. 2. յառաջաժամել. խվխլ փոխանմամբ. ինչիներեն խլմ. 2. զոգի խլմ. փոխմ։

Antidate, ...ութ, էից. կանխաւ ժամանակութիւն. ինչ յառաջ քան զգալն խակ ժամանակն. նորին մոփոխմ։

Antidater, ...ել, ն. յառաջ դնել զինչ քան զգալն խակ ժամանակն. նորինէն մոփոխմ զօմ։

Antidote, ...ոտ, տր. անդեղ. փոխարկիչ։

Antienne, ...էն, էից. կցորդ սաղմոսի. ձեղմորը փոխինչեն ոգին։

Annoncer une triste —, գոյժ տալ. փորմ նոգին վիրմ։

Antilogie, ...ութիւն, էից. հակառակախոսութիւն. ինչ րոց քանից. փոխինչ փորձը ածոյնմ։

Antilope, ...ոպ, էից. յառոյր. անա. ածոյել. ղոգի ճինի ոգիր հոյլան։

Antilope-chamau, ...ոպ-ղամօ, տր. ուզուտքաղ. անա. ոգիր ճին ածոյել։

Antimoine, ...ոյնէն, տր. ծարրաքար. բոլիչ նոյը։

Antimonial, ale, ...ոյնել, ած. ծարրաքարի. խառնեալ ծարրաքարիւ. բոլիչ նոյնա փոխիչ. բոլիչ նոյը փոխիչ։

Antinomie, ...ոմ, էից. հակառակութիւն, չհիրաւորութիւն յօրէնս. էից ահփոմոկրինին օլան ինձոփոխ։

Antipape, ...ոպ, տր. հակառակօծ քահանայապետ. հակառակ քահանայապետի. ինչ փոխիչ զոգի։

Antipathie, ...ոպիւ, էից. հակառակակրութիւն. քնաւորին հակառակութիւն. ղըտրէնէ նոյնիչ նոյիչ։

Antipathique, ...ոպիւիչ, ած. հակառակ. նոյիչը ածոյմամ. ղըտր։

Antipéristase, ...ոպէրիստոզ, էից. ազդեցութիւն երկուց ընդդիմակաց զօրութեանց. փոխոխ ընդդիմակացութիւն. ածել նոյ հոյնէ ինչ փոխինչ։

Antiphonaire, Antiphonier, ...որ. գիրք ...ոյնէ, կցորդաց. ձեղմորը տիրոյնէն էնոյը։

Antiphrase, ...ոզ, էից. հակառակ միտք բանից. վարին գրան ինչ հակառակ ճառուք. ...ոյ նոյիր. ղոգինը նիրա էնէր էնէ փոխանմամ։

Antipodes, ...ոպ, տր. յէ. ընդդիմամասունք. հակառակ ածոյք. ածի փոխինչը նոյնէ։

Antiquaille, ...ոյլ, էից. հին, հնամի իրք. նոյն ածոյնէր։

Antiquaire, ...ոյր, տր. հնապէտ. նոյնիչ փորմ ինչիրա վոփոխ, նոյիչ։

Antique, ...ոյ, ած. հին. կանխապրին. հնացեալ. նոյն. ղօփոխէ. փորմ։

—, տր. հին յիշատակարանք արուեստից. նոյն զոհանփան փորմ առնոմ նոյիր։

Antique, ...ոյ, էից. հնութիւն. հին իրք. դահկանք. արձանք. անիւ։

Antiquité, ...ոյիւ, էից. կանխութիւն. առաջին ժամանակ. 2. յիշատակարան. հին իրք. 3. հնագիտութիւն. 4. հինք. առաջինք. նոյնէ։ փորիչէ. նվխլ զոհան. 2. նոյն զնոհանփան փորմ ինչ-

Anonyme, անուն, ած. անա-
նուն · ապրող. խոհնոմիչ։
Anormal, ale, անօրմալ,
ած · անկարգ · անկանոն ·
ֆանտաստական։
Anse, անս, էթ · ճամանգ ·
անգղիզ անօմօց · փոռչի ։
— de mer, խորշ ծովու ·
փոչիւ + փոռջիկ։
Anséatique, անսէատիք,
ած · Villes anséatiques, վա-
ճառականից քաղաքք ի Գեր-
մանիա · նահանգներն փոչիւ
ւոյ չհիւրևրէ։
Anspect, անսբէք, ար ·
քմակ գնդընկեցաց նաւու ·
ինդուե ըօք ըռրօռչ։
Anspessade, անսբէսատ,
ար · հնգապետ · պէշ պռչը։
Antagonisme, անդոնիզմ,
ար · հակառակամարտութիւն
գնդերաց · ապտրի խռռռռ-
ներն ։
Antagoniste, անդոնիսթ,
ար · ռռռ · հակառակորդ ·
խռռիմ։
—, ած · Muscle —, հակա-
ռակամարտ գնդերք · ըշերտ
ֆիրչռւի ապռչի։
Antarctique, անդառկթիք,
ած · հարաւային (բևեռ) ·
*հակաբջային · (բ՛ռ՛ռիք) ճի-
նռռռի։
Antécédent, ente, անթե-
սէռռ, անթ, ած · առաջին ·
նախադրեալ · յառաջընթաց ·
իւրերէ · ռռռղէ ։
Antécédent, անթեսէռռ,
ար · յառաջադիր բան (ի փի-
լիսոփայութիւնն, ի դպրու-
թիւնն) · *առաջին նախադա-
սութիւն. յարաբերեալ · ֆռ-
ւիմ՛ինի ֆրըռռռներն · Յ · ռռ-
ռ՛ֆի իւրոյ։
Antécesseur, անթեսէսօռ,
ար · յառաջակաց, վարդապետ
իրաւանց ի վարդապետանո-
ցի · ի՛ւի իհրէնէն փռռռւիէ ։
Antechrist, անթէռռ, ար ·
անուխբրիստոս · հնդն · հա-
կառակքրիստոս · փիճռւ ։

Antédiluvien, enne, անթի-
լիւնիէն, էն, ած · նախ-
հնդհեղեան · յառաջ քան
զՋրհնդհեղն · ռռռ ինֆռնըռ-
ռռն իհրէրէ ։
Antenne, անթէն, էթ · ձող
առագաստաց · Յ · չարժուն,
զգայուն նդՋհւր միջառաց ·
անթէռռ · իհրէնէն փէրէիէ · Յ ·
պռօցնէ պռռյնռռը ։
Antépénultième, անթէբէ-
նի-լթիէմ, ած · հրրորդն ի
վերջինէն · ռռն ինռռֆֆռռ-
ի-լէ-նռնֆի ։
Antérieur, eure, անթէ-
ռիօռ, ած · առաջոյ · առա-
ջին · Յ · նախառւռ · յառաջա-
գոյն · ևօնռնէթ · իհրէրէ · Յ ·
ֆռֆռռռի՛ ։
Antérieurement, անթէ-
ռիօռմռն, ի · յառաջա-
գոյն · իվհիհ ։
Antériorité, անթէռիռռի-
թէ, էթ · նախառւռթիւն ·
կանխառւիւն · իվհիհիէն ։
Antestature, անթէսթա-
թիռ, էթ · ապառնէշ խրձամբք ·
հողաբլուր ցցովք · ինռխ ։
Anthologie, անթոլոժի, էն ·
ծաղկաքաղ բանք · ընտիր
ընտիր բանք · փռնիկռռռի ։
Anthropologie, անթռռ-
լոժի, էթ · մարդկաիռռռ-
թիւն · նկարագիր, ուռռմն
ցեղից մարդկան · Յ · տալն
Աստուծոյ պերճաս մարդոյ ·
ինռռն ցինռչէրէն փռռէ իւմ՛ · Յ ·
Աչքռռ ինռռն չհէռչ վերմ ։
Anthropophage, անթռռ-
ֆռժ, ար · մարդախառնած ·
մարդակեր · ինռռն նհյնէ ։
Anticabinet, անթիքռռինէ,
ար · առաջին սրահ · իւր ռռռֆռռ ։
Antichambre, անթիշռռռ,
էթ · առաջին սենեակ · իւր ·
փիշ ռռռ ։
Antichrétien, enne, անթի-
քրիռռթիէն, էն, ած · հա-
կառակ քրիստոնէական հա-
ւատոց · փէռ-ռինչան պռինէ
չշռռ ։

— de Saturne, քսի կառնոսի (գնայուն աստղ). զոհալը Տէրէնի:

Année, անի, էի. տարի. աս. 2. տարուայ վարձք, սակ. ոճնի. իբլ. 2. իբլլէնի:

Annelé, ée, անելի, ած. մանեկաւոր. հալէալը:

Anneler, անելի, ն. յօրինել գանգուրս վարսից. առլը ելլէրհոտ:

Annelet, անելի, ար. փոքրիկ օղամանեակ. հալէածի:

Annelure, անելի, էի. խառատիք. պէսի:

Annexe, աննէ, էի. կից, պատշաճեալ մասունք պլհասուր բնէ իրաց. փոխաւլէնի:

Annexer, աննէլ, ն. յարել. կցել. պէնէլլէրհոտ. փոխհոտ:

Annihiler, աննիլ, ն. չնչել. եղծանել. նէսի ելհոտ:

Anniversaire, անվէռէ, ար. օր տարեկանաց. տարեգարձ. իբլ. փէօնէ:

Annomination, անօմինասիօն, էի. տալըն առընթեր մեծատանց նոյնանման բնէ անուանս. հէմէրա ըսալնէլէր իմիտլը:

Annonce, անօն, էի. լուր. ազդեցութիւն. 2. յայտարարութիւն առեւտրոյ. խօսէր. էլտ. 3. նէհահ էնէրը:

Annoncer, անօնէ, ն. ազդ առնել. ծանուցանել. պատմել. 2. յառաջագոյն տալ. գուշակ լինել. աւետել. խօսէր վէրհոտ. գոյ ելհոտ. իմպոելհոտ. 2. փէլնի սէօյլէհոտ. S'—, յ. ծանօթ լինել. երեւել. փէնդինէ կէօրհէրհոտ:

Annonciation, անօնսիասիօն, էի. աւետիք. օր աւետեաց Կուսին Մարիամայ. ընդունէր. է'տի ընդունէր. գոյ էրհանէ:

Annotation, անոթասիօն, էի. ստղերկութիւն. հալէայէ:

Annoter, անոթէ, ն. գնել ստղերկութիւն. 2. նշանակել. արձանագրել (գիտութիւն). հալէյէ գօհոտ. 3. գնդիրէրէ կէալէրհոտ:

Annuaire, աննուէռ, ար. տարեգոյց. տալընոճէ:

Annuel, elle, աննուէլ, ած. տարեւոր. միամեայ. 2. տարի ըստ տարւոյ. գէր ելլէլէտ. 3. ոճնէվի:

Annuellement, աննուէլման, մ. տարի տարի. հէր ոճնի:

Annuité, աննուիթէ, էի. տարեւոր հատուցումն բնէ պարտուց. գոյ տարեւոր բնէ հատուցմանէ. ոճնէվի գօգհոտ. իբլ գի իբլ գէր ոչ գօգհոտ չորրորդ ալընան գօրչ ոհմի:

Annulaire, աննուէռ, ած. մատնեկապնիւ. հալէվէրի:

Doigt —, մատանեւոր մատն. գօգհոտչ, ոսկորչ գօրհոտ:

Annulation, աննուլասիօն, էի. չնչումն. նէսի:

Annuler, աննուլէ, ն. ապարեալ առնել. խափանել. ոչնչել. գոյ ելհոտ:

Anoblir, անօպլէ, ն. յազնեւականութիւն հանել. չէրճէլի վէրհոտ. 2. տ. Ennoblir.

Anoblissement, անօպլէսման, ար. կարգն յազնեւականութիւն. չէրճէլի վէրհոտ:

Anodin, ine, անոտէն, էն, ած. մեղմացուցիչ. պինդէրիճէ:

Anodin, անոտէն, ար. մեղմացուցիչ դեղ. ոչըրը պինդէրիճէ էլտի:

Anomal, ale, անոմալ, ած. անկանոն, խոտորեալ (բան). գօյէգէօէչ:

Anomalie, անոմալի, էի. անկանոնութիւն. խոտորում. գօյէգէօէչլէի:

Ânon, անօն, ար. յաւանակ. ոճէօ:

Ânonner, անօնէ, ն. դժուարաբար, կակազելով ընթերանալ. իլէը օգօմհոտ:

Poire d'—, գաժան տանձ. պօղոց տլան տրմաստա։

Angon, անիօն, տբ. գերդաստան կատրճիւք. ընկնելի ճըչրոտ։

Angora, անիօռա, տբ. անկիւրական. երկայնատարած. ընկի-բէ- (փաշիսի). ոռզոն ծըլլը։

—, տբ. անկիւրական կատառ. ընկի-բէ- փաշիսի։

Angrois, անի-ռա-ա, տբ. տեսպ. չինվի։

Anguichure, անիչի-ռ, իգ. գիսակ փռզոց սրատրգաց. ափըչոբըն պօբռ- տառաճոք ֆոյըչը։

Anguille, անիչ, իգ. ձնքզէա. օձաձուկն. խըլան պուչըչը։

Angulaire, անի-չ-, տբ. անկիւնատուր. փռ-չնչի։

Pierre —, վէմ անկեան. ընկճել ըռուչը։

Dents angulaires, պ. տես ի Canin.

Anguleux, euse; անիչ-օ, իօզ, տբ. անկիւնատուր. քառզմանկիւն. փռ-չնչի։

Angustié, ée, անի-ոփիճ, տբ. նեղ. փար։

Anicroche, անիքռօչ, իգ. խոչընդոտ. կրճիմ. մանր. ընկնել։

Anier, անիէ, տբ. իշավար. խչխոճի։

Anil, անիլ, տբ. մշկան ներկ. չինվիդ ֆիրտանը։

Animadversion, անիմատվէռսիօն, իգ. կշտամբութիւն. ըռուչը։

Animal, անիմալ, տբ. անասուն. չինչուտր. 2. գրատտ. տմմարդի. հայվան. ճանվար. 2. հայվան. խօզատն։

Animal, ale, անիմալ, տբ. չինչուտր. անատնոց. անատնական. 2. մարդկանական. հայվանի. 3. ընկնատի։

Animalcule, անիմալիկիւլ, տբ. անտանիկ. բատտա. հայվանճըչ. պիտճիկ։

Animaliser (s'), ս'անիմալիչ, ֆ. գառնալ ի գոյացութիւն, ի հիւթի չինչուտրաց. հալիլ. մոտիկ'ի հայվանչէչէ ընկոդիլ օլմագ. պինճագ։

Animalité, անիմալիթէ, իգ. անատնութիւն. չինչուտրութիւն. հայվանըչըգ։

Animation, անիմատիօն, իգ. կենդանատնալն. չինչուտրչը. ճանըմա։

Animelles, անիմել, իգ. յփ. գերդչք սկսանջաց. 2. երկատարիք խոյի. փռ-լոճ պռ-փիճի. 3. փօյռոն հայվըրը։

Animé, ée, անիմէ, տբ. կենդանի. չինչուտրատ. փչբ. մշյըչը. նչյիճի։

Animer, անիմէ, ն. չինչուտրել. կենդանատցուցանել. կենդանի գործել. 2. քաջալերել. սրատապնդել. 3. պըրգաել. գայրատցուցանել. ճանըպըրմագ. հայտի, բռ-հ վիրմէ. 2. իչ-բիճ վիրմէ. 3. փըպրըմագ։

Animosité, անիմօզիթէ, իգ. քէն. ատելութիւն. 2. գայրատութիւն. պարբէչ. պըրթիճի. 2. փըպըչըբ. նչֆռանչիճի։

Anis, անի, տբ. անիսոն. տկ. անիռն։

Anisette, անիզէթ, իգ. ցքի, օղի յանիսոնէ. անիռն իչիչռ։

Annal, ale, աննալ, տբ. տարեւոր. պիր ենչըչը։

Annales, աննալ, իգ, յփ. տարեգրութիւք. ժամանակագրութիւնք. 2. պատմութիւն. ըռուչ'ի ակնիվի. 3. ըռուչի։

Annaliste, աննալիռ, տբ. տարեգիր. ժամանակագիր. վռֆոյինի-վի-։

Annate, աննատ, իգ. հատ միոյ տամ տուելոյ ֆառհանոյատպետի (յեպիսկոպոսաց). (փիռֆռ-պլըրտան) ըչ' ֆռֆռ-ռընռ վիրմէն պիր ենչըչը իրռտ։

Anneau, աննօ, տբ. օղ. 2. մատանի. 3 գանգուրք վարսից. հալփռ. 2. իչ-պի-փ. 3. պի-պի-ֆ։

Âne, ան, ար. էշ. 2. գրասաս. ամարդի. խլիս. 3. հայվան. խօլիաթ։

Anéantir, անեանդիր, ն. յոչինչ դարձուցանել. բնաջինջ առնել. խօշ. մահվ երթալ։ S'—, յ. չքանալ. կորնչիլ. յոչինչ դառնալ. 2. ատնայնացուցանել զանձն. խօշ օլմաք. ինկնիլ. 3. փինոչէյի ելլ տլլըմաք։

Anéantissement, անեանդիսըման, ար. չքուվթիւն. դարձուցանելն յոչինչ. ջընջուած. կործանուած. 2. խառնարհուած. 3. յիասին, սասսիկ սիկարուվթիւն. խօշ ինիլ. խօրտպ օլմա. 2. տլլըմա. 3. փեր ըսաֆսըզլըէ։

Anecdote, անեգտօթ, էգ. անկայտ հանգամանք պատմուվթեան. 2. համառօտ պատմուվթիւնք. ճլսամ օլմամըշ փըսախ. 2. փըսախ. փըսաս հէյեսիկի։

Ânée, անե, էգ. բեռան չաշ. էլիք էյեսի։

Anémographie, անեմօկրաֆի, էգ. հողմագրուվթիւն. է՛ջի բէյան։

Anémomètre, անեմոգրօճ, ար. հողմաչափ. բէյանիյօր գիլմէ։

Anémométrie, անեմոգրօֆի, էգ. հողմաչափուվթիւն. է՛ջի բէյան ֆէնէ։

Anémone, անեմոն, էգ. պուտա. ծգ. ըսֆոյէգ իսան նէսմե։

Âneric, անէրի, էգ. իշուվթիւն. իշոյ բնուվթիւն. ապըաուվթիւն. էլեէլիէ։

Ânesse, անես, էգ. մատակ էշ. ֆանճըգ էլիք։

Aneth, անեթ, ար. սասիխ. ըխրիք, փուրպէ օլսա։

Anfractueux, euse, անֆրակթուէօ, էօզ, ած. կամակոր. անհարթ. էյրի պէյուրի։ փօլուզըէլը։

Anfractuosité, անֆրակթուօզիթէ, էգ. անհարթուվթիւն. կամակորուվթիւն. էյրի պէյուրիլիէ։ փօլուզըէլըգ։

Angar, ր. Hangar.

Ange, անժ, ար. հրեշտակ. մելիք։ [պուլըգ։

—, էգ. ձուկն ինչ. պէր օշ

Angélique, անժելիք, ած. հրեշտակական. մելիքէ։

—, էգ. բոյս ինչ. մելեյիէ օտաս։

Angéliquement, անժելիքման, մ. հրեշտակապատ. մելեյիէսընէ։

Angelot, անժլօ, ար. տղեք ինչ պանրայ. 2. հրեշտակակիր գահնկան գազդիայուց. պէր օշ փեռնէր. 3. ֆրանսըզլարըն մելիք էէէլի ճօէէ օճլուք։

Angelus, անժելիս, ար. հրեշտակ Ցետուն (ապօմք). մելիք իսր բոպուէ։

Angine, անժին, էգ. փողայաս խէռնուք։

Angiographie, անժիօգրաֆի, էգ. անօմատպրուվթիւն. (մասան ինչ բժշկուվթեան) ճկվեյի՛ֆի նէֆս իչի։

Angiotomie, անժիօթոմի, էգ. անօմատհասուվթիւն. ճկվեյիֆ ըխչրիհի։

Anglais, se, անլէ, էզ, ած. անգլիական. անգլիայի. անգլիարէն. ինգիլիզ. ինգիլիզճէ։

Angle, անկլ, ար. անկիւն. փօշէ։

Angleux, euse, անկլօ, էօզ, ած. (քնկպպ) խորչասար, որ գժասարսաս եչանէ ի փոճմակէ. չէրչէն (ճկվիչ)։

Anglican, ane, անկլիքան, ան, ած. անգլիական (եկեղեցի). ինգիլիզ (ճկվհիպէ)։

Anglicisme, անկլիսիզմ, ար. անգլիական սասցուած. սասանձինն պապման բանից Անգլիացուց. ինգիլիզ խօրհիլհը։

Angoisse, անկօասս, էգ. անձկուվթիւն. վիշտ. յուսկ. ըէէընիը. փերտ։

Ֆ. խառնուածք երակաց ընդ միմեանս. ուր գտանիցի օվքրինէ պիտիչնոյն:

Anathématiser, անաթեմատիզել, ն. նզովել. ընդ բանիւ առնել. ՟ֆօրօզուլտան:

Anathème, անաթեմ, ար. նզովք. բանադրութիւն. ՟ֆօրօզ:

—, ած. նզովեալ. ՟ֆօրօզուլտա:

Anatomie, անատօմի, Ֆ. հերձումն մարմնոց. անդամահատութիւն. անդամազննութիւն. 2. ճգտրիա քննութիւն. իւրն ինչութիւն. 3. ուշիզ ինչինչ:

Anatomique, անատօմիք, ած. հերձական. անդամազննական. ինչութիւն:

Anatomiquement, անատօմիքման, ած. ըստ օրինի անդամահատից. ինչութիւն:

Anatomiser, անատօմիզէ, ն. հերձուլ զմարմինս. 2. մանր կրկոնել. ինչութիւն կինմէ. 3. նայ ինօզուքեն ինչութիւն:

Anatomiste, անատօմիզ, ար. անդամահատ. հերձիչ. անդամազնին. Ա՛հվի ինչութիւն:

Ancêtres, անկեստր, ար. յ. նախնիք. առաջինք. ասլուլոր:

Anche, անշ, Ֆ. լեզուակ նուագարանաց. 2. խողովակ ուստի ալիւրն հոսի յաղօրեաց ի տաշտ. ազըզլըք. ինօկի ինչի. 3. եկեղեցին ԼՏ՛ին:

Anché, ée, անշէ, ած. կոր. գալարեալ. եղրի պիտիչ. ինօնի:

Anchilops, անքիլոփ, ար. այտուածք յաչս. ինօզ ընէլ:

Anchois, անշուա, ար. անձրուկ. ձուկն ինչ. խոխի պըզըզը:

Ancien, enne, անսիէն, ն. ած. հին. կանուխ. առաջին. նախաւար. երէց. գործի. ինօնի:

Anciens, ար. յ. առաջինք. նախնիք. 2. երիցագոյնք. ծերակոյտ. ասլուլոր. 3. ինչութիւ:

Anciennement, անսիէնմէն, ած. յառաջին ժամանակս. կանխաւ. ինօնի ընէմանի:

Anciennete, անսիէնըթէ, Ֆ. հնութիւն. կանխաւթիւն. 2. երիցութիւն. առագաստութիւն. ինօնինի. 3. ինչութիւն. ինչ. պիտիչինօ:

Ancolie, անքօլի, Ֆ. ծաղիկ ինչ. պիր օյ ընէնի:

Ancrage, անքրաժ, ար. տեղի խարսխի. տեղը խոտ ենը:

Ancre, անքր, Ֆ. խարիսխ նաւու. 2. երկաթի պահանգ որմոց. կնի պիտի. ընկնիր. 3. տեղը խոնել:

Ancrer, անքրէ, ն. ընկեղնալ զխարիսխ. տեղը պինօ:

Տ՛—, ն. զեղոց առնալ կալ. ինչութիւնի:

Andabate, անտաբատ, ար. ըմնիչ աստեղաձիգ ալօք պատուհովք. ինօզնի պուշուը հարիւրօ օյնայն:

Andain, անտեն, ար. տեղի հնձեալ ի միում քայլի. հեր պիր տուբա պիչնինէն ենը:

Andanté, անտանթէ, ած. խաղաց գնացիւք (երգ). *յորդոր. ինօրնօ (մուս):

Andouille, անտույ, Ֆ. երշիկ խոզնի. փոմուշ ասաճաղօ:

Andouiller, անտույլէ, ար. նորոգ ատեղն եղջերաց եղջերուի. կնչի պուլնօնօ ընէրնէն պուլնօնօշնօ:

Andouillete, անտույլէթ, Ֆ. փոքրիկ երշիկ. տիւնի ասաճաղօ:

Andromède, անտրօմէտ, Ֆ. անդրոմէդ աստեղատունն. 2. խեցեմորթ եւ առանկ ինչ. Ե՛րեսինի գնուելնէն. 3. պիր նվ ձագուծնը պեօճնի վնի ֆիշոն:

Androtomie, անտրօտօմի, Ֆ. հերձումն մարմնոց մարդոյ. ինչութիւ նաև կնոջ:

Amuser, ամ-ուիլ, ն. զբաւեցընել. զուարճացուցանել. 2. պատրել. զուր յուսացուցանել. 3. զբաղեցուք արկանել. կամ առնել. երկարձգել. ամբիծ երկարձգ. 2. ատելմամբ. աւելորդմամբ. 3. լափըրբոյս ընտրմամբ. վարձի ներկրմամբ. աւր ֆօմամբ:
S'—, յ. զբօսանուլ. զուարճանալ. 2. պատատղել (առ զբօսանս). 3. ժամանակաւանալ. 4. ծաղր առնել. երկարձգ. ղվիճ երկար. 2. ինչի ինչին ուշացուլ օրմամբ. 3. վարձի ներկրմամբ. 4. զերծանոմբ:
Amusette, ամ-ուէթ, էն. խաղալիկ. օյնաձեռ:
Amygdale, ամիկտալ, էն. ձուաձեւ գեղձիք յերկուսին կողմանս կոկորդի. լարտն:
An, ան, ար. աւմ. տարի. էջ. ամանք:
L'— passé, հետաս. պատեալ:
Le jour de l'—, տարեգլուխ. էջ պօյէ:
Par —, տալի տալի. էջ պէ էջ. հէր էջ:
Anabaptiste, անապատիստ, ար. վերստին մկրտօղ. կրկնակնիք. անավազդիչ:
Anacarde, անակարտ, ար. հնդիկ չապանակ. անակարտ ծյվէօ:
Anachorète, անաքօրէթ, ար. անապատական. զահիպ. վիճակ եօթը տարի կենէրէն:
Anachronisme, անաքրօնիզմ, ար. կանխաւթիւն, վրիպանք ժամանակագրութեան. ընկալութիւն ետանըլը:
Anacréontique, անակրէոնթիկեան (երգք). (լէ՛րի) անակրէոնէան:
Anagogie, անագօյի, էն. հասկացուածումն մեռելոց յիրս աստուածային. Ընկերահ ֆօ՛լդի էրիկ- երիմ:
Anagogique, անագօյիկ, ած. խորհրդական. հոգեւորական. ոգբրի. բառհանի:
Anagrammatiser, անագրամմատիզէ, ն. շրջել զկարգս նշանագրաց (որպէս՝ պատրանել, պատրել). ետհրէի երիմ:
Anagramme, անագրամմ, էն. փոփոխումն կարգի նշանագրաց. ետհրէի:
Analectes, անալէքթ, ար. յօ. քաղուածոյք. ժեմմաան:
Analogie, անալօյի, էն. հաւանմաստութիւն. նմանութիւն. ընկալում. պէնգէրէն:
Analogique, անալօյիք, ած. հաւանմաստ. նման. աւյաբան. պէնգէր:
Analogue, անալոկ, ած. հաւանմաստ. հաւանգոյն. նման. մտաքէր. փառասիրող. պէնգէր:
Analyse, անալիզ, էն. յուծումն. 2. բովանդակութիւն. քաղուածոյք. վերջ. իջրագ. 2. իճմալ:
En dernière —, վաճառոյն բարւոք կշռանալ. գլուխ բանին. ընհայէ ինի փալմ:
Analyser, անալիզէ, ն. լուծումն առնել. լուծանել. վերջէ. իջրագ երիմ:
Analytique, անալիթիք, ած. լուծական. ճիզի:
Ananas, անանա, ար. անանաս. արքայինձոր. անանաս:
Anaphore, անաֆօր, էն. կրկնումն միոյ եւ նորին առնուան. ընդրէր է-լ լ-ղէն:
Anarchie, անար-լի, էն. անիշխանութիւն. անտէրընչութիւն. հի-փի-ֆրի-իչլէփ. պալըշըլըք:
Anarchique, անար-լիք, ած. անիշխանական. անտէրընչութեան. պէհի-փի-ֆրի:
Anarchiste, անար-լիսթ, ար. անիշխանական. կողմնակից անտէրընչութեան. իրիկլալ ֆարաֆլը:
Anasarque, անազարք, էն. ջրգողութիւն բովանդակ մարմնոյ. իրիկափո՛ի լահդ:
Anastomose, անաստօմօզ,

Amphigouri, -ի, ած. խառն, անհաս, ծաղրական բանք. ինքնահաճ, ի-լուր-բնի+ լուծուած:

Amphisciens, -ի, ած. յտ. երկատուածք. հնոփո՛խ հասցուած կոհակ:

Amphithéâtre, -ի-ը, ած. շուրջ տեսանելեաց տեղիք. ամփիթէատրոն. երիցս ելուածք ունեցեալ տեղի. Եn —, ի. յատակեանս աստիճանս. փոփոխ փոփոխ. -ի ի:

Amphitryon, -ի, ած. առանձնական. կոչնատէր. հիւրանդակալ. ընչաֆխի վերակն:

Amphore, -ի-, ի. չափ հին. սափոր. ի-ի ծը. փոխի:

Ample, -ի-ը, ած. ընդարձակ. լայն. յաղթ. առատ. ի-ի. ե-ի. ծի. ի-ի-ի-ի:

Amplement, -ի-ը-ի, ի. լիով. լայնագոյնս պատրաստագոյնս. ընտրութեամբ. ե-ծե ա-ան:

Ampleur, -ի-ա-, ի. լայնութիւն. ե-ի-ի+ ծի-ի:

Ampliatif, ive, -ի-ի-ի, ի, ած. ընդարձակիչ, յառնչիչ (հրամայական կամ հանապատական). վ-ի, ի-վ ե-ի:

Ampliation, -ի-ի-ի, ի. օրինակ, պատճէն մատենահակի իրիք. (ծծ. փոխ) ե-ի:

Amplier, -ի-ի, ած. ընդարձակել. 2. յապաղել. 3. առկաւիկ մի գիր առնել բանդականաց. ի-ի-ի+. 2. ի-ի+. 3. հնոփո-ի-ի-ի-ի ա-ը ր-հո-ի վերի+:

Amplificateur, -ի-ի-ի-, ր. առատացուցիչ. օգ-ր-ա-ած:

Amplification, -ի-ի-ի-ի, ի. լայնուածք. (ձեւ հին ճարտարախոսական) . 2. առատացուածք (բանից) . ի-ի-ի-ի+. 2. օգ-րի-մա. հ-ի-ի:

Amplifier, -ի-ի-ի, ած. լայնել. ամեցուցանել. առատացուցանել (բանիւք) . ի-ի-ի+. օգ-րի-մ:

Amplissime, -ի-ի-ի, ած. մեծատարած. 2. մեծարոյ. ը-ի ի-ի. 2. ր-ի-ի-:

Amplitude, -ի-ի-ի-, ի. լայնութիւն. գիծ ուղիղ ընդ միջ ապեղան. 2. (նեա) ընկէց. -ը-ի-ի. 2. (օփ) ի-ը:

Ampoule, -ի-ի, ի. պատառ. փոփոխ:

Sainte—, արուսեակ իւղոյ օծութեան ծաղկեայց. հ՛ահի հ-ի-ի ի-ի:

Ampoulé, ée, -ի-ի, ած. սմբատուածան, փքացեալ (բանք) . ի-ի-ը, ի-ի-ի (-ի-ի):

Amputation, -ի-ի-ի-ի, ի. կտրուածք (անդամոց) . (-ը-) ի-ի:

Amputer, -ի-ի, ած. կտրել, հատանել (զանդամս) . (-ը-) ի-ի+:

Amulette, -ի-ի, ի. ժժանք. հմայիչ:

Amurer, -ի-ի, ած. պրկել, պնդել զծագս առագաստից. -ի ի-ի-ի ի-ի+:

Amures, -ի-, ի. յտ. չուանք ի պրկել զծագս առագաստից. ի-ի-ի -ի-ի ի-ի:

Amusant, ante, -ի-ի, -ի, ած. զուարճասէր. զբօսուցիչ. -ի-ը. ե-ի-ի:

Amusement, -ի-ը, ի. զբօսանք. զուարճութիւն. 2. ժամուվաճառութիւն. 3. պատիր բանք. զուր խոսուածք. ե-ի-ի. ը-ի. 2. վ-ը ի-ի ի-ի. 3. ը-ի-մ. ա-ը-ը-մ:

բեր. 2. մխիթար. կոյս. խըղճ. 2. խըղճի:
Amont, ամոի, ած. վեր. նահապետ գետոյ. ըստ հոսիլ ջրոյ. ի վեր:
Vent d'—, հոգմ արեւելից. ի՛ն փոչո՛՛՛ խել:
Amorce, ամո՛՛, իգ. խառն. կեր. 2. հրապոյր. 3. խառն հրացանից. խմ. 2. ճիւղ. 3. ալըզ օձո՛՛:
Amorcer, ամո՛՛ք, ն. կեր տալ. 2. հրապուրել. մոլորեցուցանել. խմ պիտի. 2. ճիւղ ելնել. այրիմ:
— une arme à feu, խառն տրկանել ի հրացան. ալըզ օձո՛՛ գոմ:
Amorçoir, ամո՛՛՛՛՛, ած. փոքրիկ գայլիկոն. փի՛՛ն պո՛րը՛՛:
Amortir, ամո՛պիս, ն. մեղմացուցանել, սկաւառակուցանել (գհար և.). ապիկել զաւառականութիւն (հապառաժոյ). պո՛՛ըմ. ետ. պիտի, ընդունիլ եղնիմ. գո՛՛վ ընդունի փո՛՛մ:
— les passions, ապականել, կարճել զկարիս ցանկութեան. դնդունի ընդունի եղնիմ:
— les feux de la jeunesse, շիջուցանել զաւագ եռանդան երիտասարդութեան. պիտի գանըլըմ ընդունի ալեզոտութիւն:
— les herbes, նաւագնացուցանել զգօրութիւն, զկարծրութիւն, զդառնութիւն խոտոց. մեռուցանել. իբրև ընդունի գո՛՛վ ընդունի փո՛՛մ. պիտի ընդունի գըմ:
— une rente, une pension, une dette, գադարցուցանել, շիջուցանել զհատս (հատուցանել զգլուխն). հատուցանել, ընդունիլ զպարտս. անոյը վերջ եր՛՛ը փո՛՛մ. հի՛՛ փո՛՛մ. պօրճո՛՛՛ ընդունի:
Amortissement, ամո՛՛՛՛՛

անարատաւոր, անկէզ քար. խան-
ճոզ կոշ։
Amical, ale, ական, ական. բարեկամական. գոհունակ։
Amicalement, ականաբար, ած. բարեկամական. մարդասիրական. գոհունակ. ճոխ-ճոպոպիկ։
Amict, ական, արգ. վարշամակ (քահանայի). ԹԷԼԷՆ ՈՒՐԻՆԸ։
Amidon, ականոյ, արգ. նաշիհ. *օսլայ. ՆԻՇՈՒՆ։
Amidonnier, ականոնիկ, արգ. նաշհագործ. ՆԻՇՈՒՆԻՑ։
Amie, ական, էգ. կին բարեկամ. 2. սիրելի. հարճ. գոհ. 2. ճաշու-կոս։
Amignarder, ականաբել, ն. տղոքել. օխլամոլել։
Amincir, ականուլ, ն. նրբել. ԻՆՁԷԼՈՒԼ։
Amineur, ականաւ, արգ. չափազ աղի. ՈՒ-Ը ԿՕՂՔԻՉ։
Amiral, ականալ, արգ. ծովակալ. ապարատպետ ծովու. 2. նաև ապարատպետին ծովու. ֆոփոփան փոշտ. 2. ֆոփոփան փոշտանըն ԼԵԿՈՒՆ։
Amirale, ականալ, էգ. կին ապարատպետի ծովու. 2. նաև ապարատպետի ծովու. ֆոփոփան փոշտանըն ֆորբոք. 3. ֆոփոփան փոշտանըն ԼԵԿՈՒՆ։
Amirauté, ականալութիւն, էգ. ապարատպետութիւն ծովու. ծովակալութիւն. 2. առեւտուր ծովակալի. 3. ծովական առեւտրութիւն. ֆոփոփան փոշտքէ. 2. ՈՒԽՏԱՒՈՐ. 3. ՓՈՎՎԻՒ ՊԱՀԱՆՋԻՔ ՓՈՓՈԽԻՆ։
Amissibilité, ականելիութիւն, էգ. կորսուականութիւն. ՊԱՅԾԼՔԷ։
Amissible, ականելի, ած. կորսուական. պայ ըլլաձոյ։
Amitié, ականիք, էգ. բարեկամութիւն. սէր. 2. երախտիք. շնորհք. գոհունակ. ՊՈՒՏՈՒ-Ը. ՀԱՒԱՏՈՒՄ. 2. ԷՅԼԷ. ՓԱՐՔ։
Amitiés, էգ. յ. ՄԵԾԱՐԱՆՔ. ողջոյն. նշանակ բարեկամութիւն. ՈՒԽՏԻՒ. ՈՒՐԱԽ ԽՈՒՆԿ։
Ammoniac, aque, ականէոք, ած. Sel ammoniac, արգ. աւշական աղ. *անուշադր. ՆԻՇԱՂԸՐ։
Gomme ammoniaque, էգ. աւշական. խոնկ ի բամբոյճ. ՂԱՂԸՐ ՍԱՂԸ։
Ammoniaque, ականէոք, արգ. եւ էգ. տ. յAmmoniac.
Amnistie, ականոքէ, էգ. անյիշաւակութիւն, ծածկութիւն յանցանաց. ԱՖՎ։
Amodiateur, ականոքիչ, արգ. վարձակալ. որ ունի ի վարձու. ՓՐԱՅ ՀՈՒՐՈՒՆ։
Amodiation, ականոքիւն, էգ. ակ. աւելն ի վարձու. ՓՐԱ. ՓՐԱՅԼ ՎՃԱՐ։
Amodier, ականոքէ, ն. տալ ի վարձու. 2. առնուլ ի վարձու. ՓՐԱՅԻ ՎՃԱՐԵ։ 2. ՓՐԱՅԼ ՈՒՐՈՒՄԱՔ։
Amoindrir, ականէոքէ, ն. նուազցուցանել. ապականել։ —, ՚ն. S' —, յ. նուազել. ԽՓՈՒԼՄԱՔ։
Amoindrissement, ականէոքիւն, արգ. նուազութիւն. ԽՓՈՒԼՄԱՆ։
Amollir, ականուլ, ն. կակղել. 2. մեղկել. ծուլամորճ գործել. ԽՈՒՀԱՆԵՄ. 2. ՀՎՃԱՐԵՄ. ՓՈՒՎՈՒՆՈՒՆ ԲԵՄ։
S' —, յ. կակղել. 2. մեղկել. ծուլանալ. ԽՈՒՀՄԱՔ. 2. ՀՎՃԱՐԵՄ։
Amollissement, ականուլում, արգ. կակղութիւն. 2. մեղկութիւն. ԽՈՒՀՈՒԼԸՔ. 2. ՀՎՃԱՐԻՒԼ։
Amome, ականոմ, արգ. հացադեզ. հաճիմ. հոմոմ։
Amonceler, ականուլել, ն. ՀԱՒԱՔԵԼ. ԺԱՄԵՑԵԼ. ԴԻԶԱՆԵԼ. ԲԸՂՄԱՔ։
Amoncellement, ականուլում, արգ. հաւաքել. ԺԱՄԵ-

ղէլի · ցնրիմեան լաւէտ · 3· խոլոհ օլաճնոսը ։

Amende, ամէնտ, էֆ · տոյժք · ծերիմ ։

— **honorable**, հրապարակաւ խոստովանութիւն յանցանաց · հրապարակաւ խնդրելն ների ցութիւն · ալլահեն էֆեար եալ ցնարմ վի նալոդ եալ ֆէվ ։

Amendement, ամէնտմանի, ար · լաւութիւն · զգաստութիւն · լաւանալն · 3· ուղղութիւն · չափաւորութիւն · 3· պարտաւորութիւն երկրի · եկեկեցի · խոհ · 2· նմոռեւնելիրք · 3· ֆըէէր ։

Amender, ամէնտ, ն · ուղղէլ · լաւացուցանել · ի զգաստութիւն ածէլ · 3· պարտաւացուցանել գանգս · 3· փոփոխել, ուղղել (ի նեմեա օրինաց) · 4· տոյժս ի վերայ գնել · եկեկեցի · խոհ եմ · 2· ֆերդելի · 3· ոեչնելիրմ · խոհ եմ · 4· նոթլոմ ։

—, ն · լաւանալ · 2· նաւագել գնոյ · եկեկեցի · 2· աճաղլոմ ։

Amener, ամընէ, ն · ածել · բերել · 3· յինքն ձգել · 3· խրատցանել (գառագասու) · անձնասուր լինել · 4· մուծանել · կերիրմ · 3· ենդնէ, ոերկնի չեմ · 3· (եղբկեն) ենդրմ · ալաչ ալմ · նեոլի օլմ · 4· (առեն) օգնմ ։

Amenité, ամենիթէ, էֆ · գեղեցկութիւն (վայրաց) · կեղեցկելի · ֆերհնելէֆ ։

Amenuiser, ամընեվելէ, ն · նրբել · անօգտացուցանել · կնեվելիմ ։

Amer, ère, ամեր, · դառն · լեզուհամ · ացը ։

Amer, ամեր, ար · դառնութիւն · 2· լեզի · ացելէֆ · 3· եօղ ։

Amèrement, ամերմէնի, ած · դառնապէս · խառնիճաղ ացը · ոերիմեն ։

Amertume, ամերթիմ, էֆ · դառնութիւն · 2· վիշտք · ացելէֆ · 3· ոերթ ։

Améthyste, ամեթիսթ, էֆ · մեղմսիկ · քր · ցեղելէնեօմ ։

Ameublement, ամեօպլըմանի, ար · կահ · կազմած · ընեկիր պլան ։

Ameublir, ամեօպլիր, ն · զանչարժ ինչս ամնտանց ի չարժունն կամ ի հասարակաց ինչս խառնել · 2· կակղել, մանրել գհող · նեոհելըսեր մոդելիներ պլանի ըստեղծելիրմ · 3· ընթրուզը ինեվիրմ · խոֆնելիրմ ։

Ameublissement, ամեօպլիսմանի, ար · խառնիճն զանչարժ ինչս ի չարժունն · 3· կակղելն, մանրելն գհող · նեոհելըսերըն պլանի ըստեղծելիրմ · 3· ընթրուզը ինեվիրմ · խոֆնելիրմ ։

Ameuter, ամեօթէ, ն · ընդելուզանել յորս գշուներս · 2· խրախուսել յաւել · ժողովել · ենեօթելիրն ալ ամելընըրմէ · 3· ֆին վերմէ · ընդորմէ · ընդելմէ ։

Ami, ie, ամի, բարեկամ · սիրելի · 2· նպաստաւոր · բարեկամութեան · 3· չանգ · համաձայն · ուրի · 2· պատչէ · 3· աչխատ ։

—, ար · բարեկամ · ուրի ։

Amiable, ամիապլէ, ած · քաղցր · մարդասէր · ընդելը պելլի · լըմնի ։

— **compositeur**, համոզակեր · ասելի նոխնի ։

À l'—, բարեկամութեամբ · խաղաղութեամբ · պոնելըզելմ · ասելի խնի ։

Vendre à l'—, վաճառել գնոց առանձինեցոց լսաս համձոյս · խնկերիներ ոեկեն ենեվրնի · ասելի ։

Amiablement, ամիապլմէնի, ած · սիրով · բարեկամութեամբ · պոնելի ։

Amiante, ամիանթ, ար ·

Ambigument, ած-ղիւ-մն, ած. երկդիմի մուօք, բանիւք. ըն-ճնչ-ել:

Ambitieusement, ած-իւ-ղ-մն, ած. անձնանօք փառաց. անատարծուխ-եամբ. մանաւանդ հըր-ը իւր. մաղթ-ու-ղ-ու:

Ambitieux, euse, ած-իւ-ղ, ղ-ղ, ած. փառասէր. ամբարտաւան. իշխի, մանաղ ի-ղիչ:

Ambition, ած-իւ-ղ, իզ. փառասիրու-թիւն. ձախախրա-թիւն. անձնանք. իշխի, մանաղ ար-մա. հաւրիչ:

Ambitionner, ած-իւ-ղ-ել, ն. ցանկանալ (փառաց). հա-րի- ելմէ. ի-ղիչ-ել:

Amble, ած-լ, ար. կողմանական գնաց-ք ձիոյ. է-ի-ն:

Ambler, ած-լ, ն. կողմանական ընթ-անալ երիւ-ի. ի-ղ-լ-մէ. է-ի-ն ի-րի-ել:

Ambleur, ած-ղ-ո-, ար. վարաւանդաստան արքու-նի. հի-ն-ի-ր ած-իչ:

Ambouchoir, ս. Embouchoir.

Ambre, ած-ը, ար. — jaune, բազմագունի ակն. սաթ. փ-հրի-ա. (փ-հրի-ը):

Ambre-gris, ած-ը-ի-ի, ար. յամուր. նիւթ ինչ անուշահոտ. ամպէր:

Ambré, ée, ած-ի, ած. յամուրի (գոյն, հոտ). ամ-պէրի (րէն, ղօփ-):

Ambrer, ած-ի, ն. լնուլ անոյշ հոտով յամուրի. ամ-պէրլ-ել:

Ambrette, ած-ի-ղ, իզ. յամուր. ծաղիկ ինչ. ամ-պէր ևիւ-իչ:

Ambroisie, ած-ո-ա-ի, իզ. անուշակ կերակուր (դից). 2. մեքսիկեան թէյ. ի-ղ-ել ի-ո-ի. 2. ի-ոյլ ևիւ-իչ:

Ambulant, ante, ած-լ, ած, ած. գնայուն. շրջօղ. շարժուն. ի-ղ-ն. ի-օ-ի:

Ambulatoire, ած-լ-ղ-ո-ո, ած. գնայուն. շարժուն. 2. փոխոխական. ի-օ-ևիւ. պի-ղ-ի-ր. 2. ժ-ի-ևիւ:

Âme, ած, իզ. հոգի. 2. կեանք, կենդանութիւն. 3. միտք. 4. ոգի. այր. 5. խիղճ մուաց. 6. կազապար, օրինակ արձանի. 7. մուշկեղէն գոնակ փքոց. 8. առակ, մեկնիչ բանք (ձեւոյ իրիք). ճան. ր-ո-հ. 2. ի-որ. 3. ֆի-ր. 4. ճան. -իւղ. 5. պի-ի-լ-ի պահիր. 6. ֆ-ևլ-ղ. 7. -ի-օրի-ի-ն ղևլին ֆ-փ-ճո-պ-ևլ-ևլ. 8. (ֆո-վէր) մանո-ղ:

— de canon, խոռոչ-ք գնգա-կի պատերազմական անօ-ղի-ղ. գանձ գնդըն-կեցաց. ղօփ խո-պ-ի-ն-ի-ի:

Amé, ած, ար. (հին). սիրելի. ած-վի-ի:

Amélanche, ած-լ-ի-լ, իզ. պկտ. ապ. մո-պ-մո-ղ:

Amélanchier, ած-ղ-ի-պ-իչ, ար. պկտ. ապ. մո-պ-մո-ղ ած-ի-ղ:

Amélioration, ած-պ-իօ-ա-ած, իզ. լաւութիւն. կա-տարելութիւն. 2. լաւացու-ցանելն. իշխ-ի-ի. ի-ղ-հիչ-ի. 3. իշխ-ի-ի:

Améliorer, ած-պ-իօ-ի, ն. լաւացուցանել. ազնուացու-ցանել. իշխ-ի-ի-ի. ի-ղ-հ, ի-ո-ի-ի-ի:

S'—, յ. լաւանալ. ազնուա-նալ. իշխ-ի-ի-ի. ի-ղ-հ ելմէ:

Aménage, ած-ի-ի, ար. բառնալն, տանելն գլեռ-ինս. 2. վարձք գլեռ-ինսն տան-ղայ. 3. բեռն. ի-ի-ի ի-ո-ղ-մ. 3. փիլ. ի-ո-ղ-մ ի-ճրի-ի. 3. ի-ի-ի:

Aménager, ած-ի-ի-ի, ն. հոգալ, կարգել անուանա-ի-եամբ (գիտցող անուսուի). (օրմն օգո-ն-ղ-ը-ը) ի-ո-ր ևիւ ած-ղ-ոյ-ս ֆօ-ի:

Amendable, ա-ի-ո-ղ-ը, ած. առ-ժ-ապարտ. 2. ա-գ-

Amant, ante, ամոյ. ական. եւ էգ. սիրող. սիրափոխ. ընկեր.

Amarante, ամարանդ, էգ. անթառամ ծաղիկն. խոնջ է ընէնչի։

— , ած. ի գոյն անթառամ ծաղկան. խոնջեալ ընէնչի բնութեամբ։

Amarantine, ամարանդին, էգ. գունաւոր պատառ, կակուղ. խոնջեալ ընէնչի բնութեամբ ըստ էության. լուծ։

Amariner, ամարինել, ն. առաքել նաւորդ նաւավարս ի գերեզման նաւն. 2. ընդունելութեան (պետավարս) ի ծով. նոր ուսումնել նաւորս ըստ կանոնի. 3. (նաւթ. ֆրանս.) տեղնել ուղղորդել։

Amarrage, ամարաժ, ար. ընկերանալն, արկանելն. վնասրիսիա. 2. պնդելն պարանոցս. գերիս անմ. 3. հանելն ըստ գալումն։

Amarre, ամար, էգ. պարան. հանել։

Amarrer, ամարել, ն. կապել, պնդել պարանոցս. հանել ըստ գալումն։

Amaryllis, ամարիլիս, էգ. նարգիսական ըստ ան. ներքեւ տե՛ս։

Amas, ամաս, ար. կոյտ. շեղջ. ժողով. իշտ. փոմ։

Amasser, ամասել, ն. կուտել. ժողովել. 2. ինչս մեծ բել. իշտել. 3. հանել, մալ ի օգ տի. 3. տ. Ramasser 1. Տ՛ — , ն. գիշանել. խռնել. իշտ ընել։

Amassette, ամասէտ, էգ. գործի ժողովելոյ զերանգս լեսեալս. եղիւնել գոյացը ի օգտ լայնաճեպ ալեաց։

Amateloter, ամատելոտել, ն. կարգել երկուս երկուս զնաւավարս օգնել միմեանց. ի-փնիլեալ տերեւներիս նորոտ երեք տերեւ ինչ էտելեր էտելեր տեր իւր ծառի։

Amateur, ամատեօռ, ար. սիրող. սիրելի. ալեաց։

Amatir, ամատիր, ն. ապօտ գործել (զասկի). բառնալ զպատպաղիւն (ասկւոյ). (ալեաց) պատնոտելտիմ։

Amazone, ամազոն, էգ. ամազոնիք. միասնիք. ցնծութեան։

Ambages, անդաժ, էգ. յապատ ի պատ բանէ. փոլեալ. լոխ։ ալեալ։

Ambassade, անդասատ, էգ. դեսպանութիւն. 2. ապատբանք, մարդիկ դեսպանի. 3. պատգամաւորութիւն. իւլ իւլեր։ 2. ուխտ-բերիմանի. իւլեր երդասատ։ 3. տ. Ambassadeur։

Ambassadeur, անդասատ, ար. դեսպան. 2. հրեշտակ. պատգամաւոր. իւլեր։ 2. ուխտ-բեր. խոստեր իւրերով ի՛ուխտ-բերն։

Ambassadrice, անդասատ, էգ. կին դեսպանի. 2. պատգամաւոր կին. իւլեր ալեալ։ 2. տ. Ambassadeur։

Ambe, անդ, ար. կրկին թիւ. երեսփոխ. երեսփոխութիւն։

Ambesas, անդեզաս, ար. զոյգ մկնիկ. համակ մկնիկ. հեծ էտ։

Ambiant, ante, անդիան, անդ, ած. որ շուրջ պատէ. համատարած (օդ). փոխրեն խոտ ալան. խոտեալ։

Ambidextre, անդիտեխտր, ած. երկոցունց ձեռաց ազդոտակ. ասալեր ոլեր։

Ambigu, անդիկիւ, ար. ճաշ խորտակաց եւ մրգոց ի միասին. խառն ճաշակ. 2. խառնուած (հակառակ իրաց). էնդէ էլի գիւղ ի ըստ-ըսէ նոտ երկ. 3. (ըստ տե՛ս ընդունելոյ) ընդուխել։

Ambigu, uë, անդիկիւ, ած. երկդիմի. էտ ենդերել։

Ambiguïté, անդիկիւ-էտէ, էտ. երկդիմի բանք, միտք. ալեալ։ ոնօզ, ոնոս։

ատանել · Ի փոխանակ ոչինչի ոեւէիցէ պրաւմամբ ։

Alternativement, ոեպեսոպիվըման, ած · կարգաւ · փոխադիմակաւ · ոըբա, ընէլոկըն էնչ ։

Alterne, ոեպեռն, ած · փոխիմոխ (անկիւն) · փոխնիպատիչ ։

Alterné, ée, ոեպեռնէ, ած · յաջորդական · 2 · հատնիտուտ (տուան ի կնիքս) · փոչէնիչ · 3 · փոխնոպըֆ ։

Alterner, ոեպեռնէ, ն · փոխատնակիլ · յաջորդիլ գլխատնա · Ի ոըբնէ ներս · փոչիմ ։

Altesse, ոեպես, էֆ · բարձրութիւն (անուն պատուոյ) · հոպըրքն · վեսլոյան ։

Althaea, ոելիեա, ոբ · փ · Guimauve.

Altier, ière, ոելթիէ, էռա, ած · հպարտ · ամբարտաւան · մոպըռոբ · ֆօփռոլ ։

Altimétrie, ոելթիմէթռի, էֆ · բարձրաչափութիւն · Ի փոխանակ նոյնիսկ ֆօլնըն էնչ ։

Alumelle, ոելիումել, էֆ · երկաթի (սրոյ) · *շիղկի · (էլեցծ) փէռիբ ։

Alumine, ոելիումին, էֆ · քար պաղնդի · ղոպ ֆնուղը ։

Alumineux, euse, ոելիումինօ, ֆօզ, ած · խառնեալ ընդ պաղնդի · ղոպըը ։

Alun, ոելօն, ոբ · պաղնդ · ղոպ ։

Aluner, ոելիունէ, ն · ծառալ ի ղուբ պաղնդի · ղոպ ոոյոնա պոնբքմոֆ ։

Alunière, ոելիունիէռ, էֆ · արուեստանոց կամ բովք պաղնդի · ղոպ փոբիռանֆոի ֆոխօռ ծռողը ։

Alvéole, ոելվէօլ, ոբ · բջիջ · 2 · խորշք ատամանց · մեղրք գնբանոյ · կնոհճ · 3 · փէղ ֆէրբ, խանֆոբ ։

Alvin, ոելվէն, ոբ · մեռնիլ ձկտանք · ոոֆոֆ պօղբէղբ ։

—, ած · արտվայնի · ֆօրնա փոնիռօղնէֆ ։

Amabilité, ոմոպիլիթէ, էֆ · սիրելին լինել · քաղցրութիւն · ոեվնիռնիռ ։

Amadis, ոմոփի, ոբ · ծիծ պանիք նեղ · Ի ֆն փօֆօղը ։

Amadou, ոմոփու, ոբ · լուցկի · ֆով ։

Amadouement, ոմոփուման, ոբ · փաղաքշանք · պգտութիւն · օնշոմ · ծռոհոպպիլ ։

Amadouer, ոմոփուէ, ն · փաղաքշել · գրգիլ գգուել · Ի ոըլիոֆլանմոֆ · օնշոմոֆ ։

Amadoueur, ոմոփուէօռ, ոբ · փաղաքուշ · ողոքիչ · օնշոյան · Ի իռնէ իլնէ ։

Amaigrir, ոմէկռիր, ն · ծխրնցուցանել · ծխրել ծրնգ · գիլ · 2 · նրբել · գնայքիլոմոֆ · Ի ընձէլոմոֆ · 3 · ինձէլոմոֆ · — , ն · S'—, յ · հաչիլ մուշիլ · հիւծանել · գնայքիլանմոֆ ։

Amaigrissement, ոմէկռիսման, ոբ · ծխրութիւն · Ի ընձէլնէ · գնայքիլանմա ։

Amalgamation, ոմոլկոմասիօն, էֆ · հանելն գոակի կամ գարծատի Ի միջոց քարտանց Ի ձեռն անդլկի · քիվ մուրֆէ-նիյնէ ոլիընը Ի ոէռօփ կիռէ-չէ ֆնուղն էչինոբէն ոյէրըդ ղբէոբմա ։

Amalgame, ոմոլկոմ, ոբ · խառնուած, զանգուած արծդլկի ընդ քրայական նիւթոց · 2 · խառն կոյս, միաւորութիւն · քիվնընը մուրէն Ի ընէրփիդէ · 2 · ֆորբղբը էչ իլնէ ֆնէրփիդէ ։

Amalgamer, ոմոլկոմէ, ն · զանգանել գանդիկ ընդ քրէական նիւթոց · 2 · միաւորել · քիվոյը մուրէնէչէր էլնէ ֆնէրփիդէոֆիռէ · 2 · ոլերչիֆնէրմէ ։

Amande, ոմոնտ, էֆ · նուշ · 2 · կորիզ պաղոց · պոռէմ · 3 · չէփէրռէ էչէ ։

Amandé, ոմոնտէ, ոբ · աչխատակ ի նշոյ · օֆոլէ ։

Amandier, ոմոնտիէ, ոբ · նշի · պոռէմ ոչոճը ։

Aloi, ալօա , ար. կշիռ, արդար խառնուած արծաթոյ, ոսկւոյ. 2. Հանգամանք, յօրինուած. այլ. 3. ճշդիկներ. Խոչը:

Homme de bas —, այր ապատոհմ, գձուձ. ալոցը խոչըն ապամ:

Alongement, ալնձրմն. ար. երկայնութիւն. 2. յապաղութիւն. ապրանքներ. 3. ձիւթներով:

Alonger, ալնձել, ն. երկայնել. ձգել. 2. յապաղել. ապրանքներ. ապրնիել. 3. ձիւթներով:

Alopécie, ալոբեր, էդ. աղուեսացաւ. Հերթափութիւն. ախտ թօթափելոյ Հերաց. ալ պեօիլներ. ալ էզրան:

Alors, ալօ , ած. յայնժամ. օլ պէտն:

— **que**, ած. յորժամ. նէ պէտն:

Alose, ալզ, էդ. ձուկն ինչ ծովու. պէր ձին գալէդ:

Alouette, ալօեթ , էդ. արտոյտ. թռչ. ալզր էօրօնս:

Des terres à alouettes, երկիր ապատի. ֆօրձօ երր:

Alourdir, ալօօրթա, ն. ծանրացուցանել. թմրիցուցանել. ապէզրնիել. պերպէրթել:

Aloyau, ալօայօ, ար. թիկունք, պատակը եզնի. ալզր ապեօզ, ֆօպօրձօզ:

Aloyer, ալօայե, ն. խոտնել զարծաթի, զոսկի կշիռ ըստ օրինաց. այր նիւթ:

Alpargates, ալբօալթ, էդ. յտ. մոյկ հիւսեալ ի կանեփոյ. պերնեան ծօրնալօզ ֆօպօզ:

Alphabet, ալֆաթ, ար. այբփաբէտ. այբենարն. նէյճ պեր:

Alphabétique, ալֆաթերթէ , ած. այբփաբէտաց ըստ կարգի այբփաբէտաց. էլէֆ պեր ինէրնեան ֆօպէր:

Alphanet, ալֆանէթ , ար. նաւմիպական բառիճ. թռչնոց չոհինէ:

Alsine, ալսին, էդ. մկնականջ. ան. ֆ-րեր ֆօպօղէ:

Altérable, ալթերաբլէ, ած. այլայլելի. պերնէյնէլը:

Altératif, ive, ալթերատիֆ, իվ, ած. այլայլել, փոփոխիչ. պերնէյնէրնեի:

Altération, ալթերասիօն, էդ. փոփոխումն. 2. դրամանենգութիւն. նենգութիւն. Հաւանութիւն զուտ դահեկանաց. 3. պատուար. ծարաւ. 4. խռովութիւն. այլայլութիւն. 5. ապականութիւն. վատթարութիւն. պերնէյնէլը. 2. ֆօպօղէ. 3. հրթրթիւն. 4. էդէրօզ. 5. զօզօրլը:

Altercation, ալթերասիօն, էդ. կռիւ. ֆօպօղ:

Altéré, ée, ալթերե, ած. այլայլեալ. 2. ծարաւի. պերնէյնէլը. 2. ապատի:

Altérer, ալթերե, ն. այլայլել. փոփոխել. 2. պատքեցուցանել. 3. այլայլել. ամլոխել. 4. ապականել. 5. նենգել. կամակորել. պերնէյնէրմէ. 2. ապատիմէ. 3. էդէրօզ երնէ. 4. պօշմէ. 5. ֆօպօղէ. Հիլէ երնէ. զօզմէ:

Alternat, ալթերնա, ար. իրաւունք զայլ ոք փոխանակելոյ. Իերնիւն ինչէ հաւէզ:

Alternatif, ive, ալթերնատիֆ, իվ, ած. փոփոխ. փոխանակաւ. պերնէյ էլէ, նէվպեր էլէ օլնան:

Alternation, ալթերնասիօն, էդ. փոխանակիլն. Իերնիւն ինէլը:

Alternative, ալթերնատիվ, էդ. յայմորգաւթիւն. 2. երկակոդմանի ընտրութիւն. յընտիրն առնել. պերնէյ. Իերնիւն ինէլը. 2. էդէրնէրն պերնէյնիւն պերնէ:

Offrir, Donner l'—, յընտիր

2. վարպատել. ծախել. մաշել. պրոֆեսոր ինինքե. 2. պաղբնիմ. ինքնին օլմաք։
Cela va sans dire, առանց երկմտուխի ան. անշուշտ. չէ-պահաքե։
Allons, ՚ն. ագէ. հայպա. հայդե։
Alleu, ալէօ, ար. **Franc-alleu**, ազատ երկիր. վիճակ ժառանգուխի ան. ֆոֆ ֆէ-լէ. ֆէրմա ֆէ-լէյէ։
Alliage, ալիաժ, ար. խառնուած քրայական նիւխոց. ֆոխմա. այար. ինքրինդ։
Alliance, ալիանս, նէ. խնամուխի. 2. ազխատասրուխի. 3. խառնուած. խառնուխի. 4. մտաանի կրկին օղակօք. խըաըլէ. 2. ահի. ինինդաֆաք. 3. ֆոխմա. ինքրինդ. 4. էրի հալֆալը նէ-չէ։
Allié, ée, ալիէ, ած. պաշնուած. նիքակակից. 2. խնամի. ֆէ-ինինդէնէ. 2. խըաըմ։
Alliement, ալիման, ար. հանգոյց. կապ. էլաք. պող։
Allier, ալիէ, ար. վարմ կաքաւաց. էրէլէ ագ։
Allier, ալիէ, ն. խառնել, յօգնել գրրայական նիւխա. 2. խառնել. միաւորել. կցել. 3. խնամի առնել. ֆոխմաֆ. ինքրինդ ինհէ. 2. պաղլամաֆ. պէրլէլինդրաֆ. 3. խըաըմ ինհէ։
S'—, յ. առնել խնամուխիան. խըաըլէֆ ինհէ։
Alligator, ալիկատօր, ար. ազգ ինչ կոկոդրիլոսի. ֆոֆ ինմահը։
Alliteration, ալիթէրասիօն, նէ. կրկնուելն նոյն նշանագրաց. նմանհնչիւն սիզգրայից. հէմէրատա հաբատաֆ ինինմալը։
Allobroge, ալլոպրօժ, ար. ամարդի. չինական. խօչխոպ. խօչան։
Allocation, ալլոքասիօն, նէ. հաւանութիւն ընդ հայցիւն, ընդ ծախան. հիսապը. ինօսինէրինէն մատրաֆա ֆապոլ ինհէ։
Allocution, ալլոքիսիօն, նէ. ճառ. բանախօսութիւն. էքլմ. խինդոպ։
Allodial, ale, ալլոտիալ, ած. ազատ, ժառանգուխիան (երկիր). մաֆ. ֆէրմէ։
Allodialité, ալլոտիալիթէ, նէ. ազատութիւն, սեպհականն ժառանգութիւն (կալուածոց). ֆէ-լէ մաֆլըղը։
Allonger, տ. **Alonger**.
Allouer, ալլէ, ն. հաւանել ընդ հայցիւն, ընդ ծախան. 2. տալ. չնորհել. հիսապը, ինօսինէրինէն մատրաֆա ֆապոլ ինհէ. 2. իհանն ինհէ։
Allumer, ալիմէ, ն. վառել. լուցանել. 2. յուզել. յարուցանել. բորբոքել. խոֆմաֆ. 2. ըզէ-րմաֆ. ֆօֆմաֆ. ռառռա-ըռառրմաֆ։
Allumette, ալիմէթ, նէ. լուցիչ ծծուձը. էքրիլ։
Allure, ալիւռ, նէ. գնացք. ընթացք. 2. գնացք, խաղացք երիւարի. ինրէլ. էզէ-չէ-ը. հարէքէն. 3. ան էզէ-րէ-չէ-լէ։
Allusion, ալիւզիօն, նէ. նկատուխիան. ակնարկուխիան. նշմարկցուցանելն. էքնայէ. խմա։
Alluvion, ալլիվիօն, նէ. ընդարձակելն երկրի ի ջուրցն նուազելոյ. ատյատն ՚էքէրտէ-չինօքն ԵԲրին ինինլէնօհաէ։
Almageste, ալմաժէսթ, ար. քաղուածոյք աստղագիտական. բատաթ ֆեճմատաը։
Almanach, ալմանա, ար. տօնացոյց. օրացոյց. բատղնամէ. ռաֆվէ՚։
Almandine, ալմանդին, նէ. ազգ ինչ կարկհանի. պէր ոյ ֆըր՚մըղը խոֆատի։
Aloès, ալօէս, ար. հալուէ. խոփ, խոփ ագաճը։

Allégateur, ա-լլէկ-ատէօռ, ռ. որ ի մէջ բերէ. որ ածէ ի մէջ գլխոյ առթուք. էրատ էռէն։

Allégation, ա-լլէկ-սիօն, էն. վկայութիւն. բերելն ի մէջ գլխոյ առթուք. 2. բանք, պատճառք յառաջ բերեալք. էրատ. 2. ռէօզ. խոպոխ։

Allége, ա-լէժ, էն. նաւ. կուռ. փոյքէ. առնգաւլ։

Allégeance, ա-լէժ-անս, էն. պետք. սիրտութիւն. խոհիքիմ. ըն-ուլլէ։

Allégement, ա-լէժ-ման, ռ. թեթեւութիւն. սիրտիանք. խոհիքիմ. ըն-ուլլէ։

Alléger, ա-լէժէ, ն. թեթեւացուցանել. թաւիլ գլխոյն. 2. սիրտել. խոհիքիմ. զօլ-ամման. 3. ըն-ուլլէ վէրցնել. փոքրացնել։

Allégérir, ն. փոքրկացուցանել. նուազել. **Allégir**, 2. թեթեւացուցանել գիրխաւորն. փէ-լէ-լիմ. ֆի-ճէլիմ. 3. ոմէ-փիփիմ։

Allégorie, ա-լլէռ, էն. այլաբանութիւն. այլաբանական յօրինուածք. ըն-մէ։

Allégorique, ա-լլէռիք, ռ. այլաբանական. այլափոխ. ճշմարիտ։

Allégoriquement, ա-լլէռ-իքման, մ. այլափոխ բանիւք. առակաւք. ճշմարիտ։

Allégoriser, ա-լլէռ-իզէ, ն. յայլ-չրջիկ միտս իմանալ, ունկնել. ճշմարիտ մտնա վէրցնել։

Allégoriseur, ա-լլէռ-իզէօռ, ռ. որ զանձնային յայլաբանական միտս չրջէ. հակ չէյնէ ճշմարիտ մտնա վէրցն փէչ. փէռայիմ։

Allégoriste, ա-լլէռ-իսթ, ռ. որ յայլաբանական միտս ունկնէ. ճշմարիտ մտնա վէրցնէ։

Allègre, ա-լլէգր, տ. **Alègre.**

Allégro, ա-լլէգրօ, ռ. զուարթաձայն նուագ. ֆէ-ըտհ հնչմա, ֆռայիմ։

Alléguer, ա-լլէյէ, ն. ի մէջ բերել. վկայութիւն ի մէջ մատուցանել. իմարէ ներէ-ըմ. էրատ ներէմ։

Allélula, ա-լլէլու-յա, ռ. աղէլուխա. 2. կծու արուսեակ. ա-լլէլու-յա. 3. ֆուլի խոնճա։

Aller, ա-լէ, ն. երթալ. խաղալ. ունկնել. 2. գալ. հասանել. 3. բարւոք լինել. պատշաճել. 4. տակալ. 5. յառաջ խաղալ. յաջողել. 6. հանդերձեալ լինել. (առել)ոյդ եմ. 7. առնել. 8. անցանել. 9. ձգել. գիմել. հասանել. 10. լինել. կալ. 11. գնալ. վարել. 12. գնել ի միջի (ի խաղալս). 13. նասել ի պէտս. 14. խաղալ. ներմէմ. վըրմէմ. 2. ներմէմ. իմրիէմէմ. 3. ինչ օրմէմ. ասյմէմ. 4. փայ-ամմէմ. 5. իմարէ ներմէմ. 6. (փէմէ) ի-ուերբինփէ օրմէմ. (ներ-մէ)փէ օրմէմ. 7. ոէ-րմէմ. 8. ներմէմ. 9. վըրմէմ. իմրիէմէմ. 10. օրմէմ. վըր օրմէմ. 11. վը-րըձմէմ. հարիփէրի ներոմիարմէմ. 12. (օյա-նէփա ոէչ) օրինայա փօմէմ. 13. հաճիրիչ վըրմէմ. 14. օյնամէմ։

— à l'eau, երթալ գլխոյ ասյա ներմէմ։

— de pair, հաւասար լինել. պէր ասափա, պէր այափա օրմէմ։

— par haut, փախել. փասամէմ։

Y —, լինել (կենայց) ի վատանգի. բանք են (պատասխ). (իմրի-) ներհլիփէփ օրմէմ. (ներիզ-) փռայհասաքուն օրմէմ։

Au pis —, եւ ըմէ քաջ. բայց ներէ. օլա օլա։

Le pis —, } չարագոյնն քան
Pis —, } գանձնայն. օլա-ճաղըն են փէնասը։

Se laisser —, վատրանգի տալ գանձն. փէնափէչ ոչ-փէմէ. ասլմէ. ասյմէ։

S'en —, մնկնասալ երթալ.

Aliboron, ալիբօռօն, ար. **Maître —**, մեծատան. տպէտ ապրծուկ. 2. մեծանկոչ. էշ. ընաւկայքեը. 2. պէրտալիւռաշ։

Alidade, ալիտատ, իգ. չարժուն կանոն երկրաչափութեան. ճառագիթների ճոյնրեն։

Aliénable, ալիենաւելը, ած. վաճառելի. զոր հնար իցէ օտարացուցանել. առնելեր. ելփեր չբէօրտուելիներ։

Aliénation, ալիենասիօն, իգ. վաճառելին. օտարացուցանելին. 2. տանկուսիթիւն. իշխանութիւն. 3. ցրուելի մտաց. 4. յիմարութիւն. առիմ. ելփեր չբէօրմ. 2. ղբտրելբէ. 3. ֆիւրի փողելբմ. 4. չբւղբնելբէ։

Aliéné, ée, ալիենե, ած. վաճառեալ. օտարացեալ. 2. անչատեալ (ի տիրոյ). 3. յիմար. ելփեր չբէմբլ. 2. ղբտրելբէ փէղի։ 3. չբւղբնելբէ։

Aliéner, ալիենել, ն. վաճառել. տալ օտարի. օտարացուցանել. 2. հեռացուցանել, ի քաց դարձուցանել (ի տիրոյ). առնեմբ. առնելբէ ինչիրմէ. 2. առնեմբ. (մահամոպեին) եւսիլիմէ։

— **l'esprit**, յիմարեցուցանել. չբւղբրմեմբ։

Alignement, ալինբմեն, ար. գիծ, ուղղութեան. կարգ. ուղղութիւն. փողրօղէ չբղղբմբ. չբրէբ։

Aligner, ալինել, ն. կարգել ի տիւս գծի ուղղութեան. պէր չբրէբտա եօքմբ, փիղէ։

Alignoir, ալինօռ, ար.

Alignonet, ալինօնե, երկաթի տեպ. փէրիրփեն ղինի։

Aliment, ալիմեն, ար. դարման. անուռնգ. ճարակ. նաֆաքա. ֆէրար։

Alimentaire, ալիմենթէռ, ած. դարմանական. կարգել ի անուռնգ. նաֆաքայա ծախտաւռ. նաֆաքալբէ։

Alimenter, ալիմենթել, ն. անուռցանել. դարմանել. ճարակ տալ. պէռնէրեբ. նաֆաքա, ֆէրար չբրէբ։

Alimenteux, euse, ալիմենթօ, էօղ, ած. անուռցիչ. պէռնէյիճի։

Alinéa, ալինէա, ար. նոր րոպ տող. 2. հատած բանից. էբնի առնբէ, սբբա. 2. ֆառա։

Aliter, ալիթէ, ն. արկանել ի մահիճս. փէօլէյէ էառնբէմբ։

S'—, յ. մտանել, անկանալ գնել ի մահիճս. փէօլէյէ փէղղբէ, էառնմբէ։

Alize, ալիզ, իգ. պատուղ նեղգիւն տնկոյ. փէմ ֆլյնէռ։

Alizé, ալիզէ, ած. **Vents alizés**, յտ. հաղմք տարեւորք, կանոնաւորք. ֆէվրիմ բիռղ իռուլէրէ։

Alizier, ալիզիէ, ար. նեղգիւն. տի. փէմ։

Alkékenge, ալէքէնճ, ար. յակորուտի. տի. լիւռէռէնճ։

Alkermès, ալէքէռմես, ար. հանդիպանք, խառնուած որդան կարմրոյ. եբրբէղ ինէրնիռ։

Allaitement, ալէթբմեն, ար. դիեցուցանելը. ռէռ վէրմէ։

Allaiter, ալէթել, ն. դիեցուցանել. ռէռ վէրմէ։

Allant, ալան, ար. գնացող. 2. որ սիրէ յառնել, շրջիլ. ինփէն. 3. ըմբ ինչինէ։

Allèchement, ալէշբմեն, ար. հրապոյրք. կեր. եքմ։

Allécher, ալէշէ, ն. հրապուրել. կեր արկանել որսալ. այորլմեմբ. չբեմբէ. եմ էնք նռռլմեմբ։

Allée, ալէ, իգ. ճանապարհ. գիծ. ճառագիթոցք. նեղ եւ նուրբ ճանապարհ. փող, պողպատայ (ընդ մէջ ճառագ, որմոց). էէն եռնը պղշլը եօլ. էէն փէվար որռուքմբ եօլ։

Allées et venues, երթեւեկ. ինփոյ ինչնէ։

Alchimiste, ալքիմիստ, ած. ակնփոխ. արուեստագէտ գործակատար նիւթից յոսկի փոփոխելոյ. խլէիչեան.

Alcool, ալքոլ, ած. բարկ ոգի գինւոյ. 2. փոշի մանրատմուզ. խլ-ոհմկ. ֆէր-ոհմկին բոհ. 3. ֆէր ինձ ըոհ.

Alcoran, ալքոռան, ած. կուրան. օրինագիրք Յաճկաց. ֆոռքան.

Alcôve, ալքով, ներ. խորշ վրան անկողնոյ. պէր օգնէնուե ներուե էլին այբերէր.

Alcyon, ալքիոն, ած. ազկիան. ծիուչ. պալըէրնէ.

Alcyonien, enne, ալքիոնիէն, ին. ած. Jours alcyoniens, ազկիոնի, հանդարտաւէտ աւուրք. մայրի, էնմանըէ կիանըէրէ.

Alderman, ալտէռման, ած. աստիկան Անգղիացւոց. ինկինէ գոպիի.

Alectorienne, ալէքտորիէն, ներ. քար աքաղաղի. խորոհ ըոշը.

Alègre, ալէկռ, ած. զուարթ. կայտառ. շուշ. պինդ.

Alègrement, ալէկրման, մ. զուարթաւէտութեամբ. շուշըպիւ.

Alègresse, ալէկռես, ներ. ցնծութիւն. խնդութիւն. 2. ձայն ցնծութեան. շուշըբէ. ուկինճ. 3. շուշըբէ ակտառը.

Alêne, ալէն, ներ. հերիւն. պէզ.

Alênier, ալէնիէ, ած. հերիւնագործ. պէզճի.

Alentour, ալանթուռ, մ. շուրջանակի. շուրջ. քիրոֆըն. քիրոֆընտո.

Alentours, ած. յտ. շուրջանակի վայրք. 2. մօտաւորք. քիրոֆ. 2. խոնըտոփէլէր.

Alérion, ալէռիոն, ած. թեւաատարած ձագ արծուոյ առանց կտցի եւ անուան (ի heraldique). ֆռանտոլտը ալըֆ ֆուրճալ խավըռռռռ.

Alerte, ալէռթ, ած. կտուռ. առոգ. 2. պատրաստ. ալրթիուն. ալէն. ըֆֆոյշ. 3. ած. ալրթիուն.

—, մէկ. հայտա. օն. պատրաստ լեր. ֆուլէ. ասթը.

—, ներ. նշան, բարբառ ազդարարութեան. ասթըըն պուլըռմ.

Alevin, ալըվէն, ած. մանրատեսակ ձկտանիք.

Alevinage, ալըվինաժ, ած. ըսէլըր.

Aleviner, ալըվինէ, ն. լինուլ պէկնասուն ձկտանց մանրատեսակ ձկամբք. հաւնպա ասֆոֆ պուլըսէլըր ֆօմէֆ.

Alexandrin, ալէքսանդրէն, ած. Vers alexandrins, պէքսանդրիան մրմունջք. ֆոսէրե՛ի խոֆնոհրէյե.

Alezan, ալըզան, ած. աշխէս (ձի). ալ. ֆըզըզ (պի).

Algarade, ալկառատ, ներ. ապատնութիւն. առասիկ կըշտամբանք. ըսէըզ. ֆռպէր.

Algèbre, ալճէպր, ներ. նշանագրութիւն. համարտպշտութեան. գրահաշիւ. էլ-ճեպր.

Algébrique, ալճեպրէֆ, ած. նշանագրութիւն համարտպշտութեան. ճեպրի.

Algébriste, ալճեպրիսթ, ած. անգիտակ նշանագրութիւն համարտպշտութեան. ի՛հմ ի՛ն էլ-ճեպր.

Algorithme, ալկորիթմ, ած. (թուոյ) համարտպշտութիւն. ի՛նի բոֆմ.

Alguazil, ալկուազիլ, ած. կալանաւորակապ (ընդ խապ). պոլիս.

Algue, ալկ, ներ. մանուռ ծովու. պէնիչ իօռռռնռռ.

Alibi, ալիպի, ած. (յտ. Les alibi), տլըռին լինել. պոլֆռ իբրեւ ալմ.

Alibiforain, ալիպիֆորէն, ած. պատճառանք. քաղքացպ. պէհռնի.

Alibile, ալիպիլ, ած. անուցիչ. պէռնիչի.

2. միաբանութիւն. հնարք հաշտութեան. 3. յարդարուն. յօրինուածոյ. 4. զարդ. նոմոզբէք. այսբան. 2. սահ. պարբէ. 3. ընդունիլ. ներել. 4. փութալ։

Ajuster, ածխ-ատ, ն. ուղղել զէտի, զծանրութիւն. հաւասարել. 2. կազմել. յարդարել. պատշաճեցուցանել. 3. միաբանել. համոզական լինել. խաղաղեցուցանել. 4. ուղղել ի նպատակն. դիտել. 5. վարժել զերիս. 6. զարդարել. նոմոզմամբ. այսբ քիմբ. 2. հաշտբամբ. փութմբ. փութալիմբ. ածխատմբ. 3. պարբելիբմբ. սահելիբմբ. մոյնս քիմբ. 4. ներել ասմբ. ներելիբ. 5. ամի ասելիբմբ. 6. փութելիմբ. փծուելիմբ։

S'—, ի. պատրաստել, յարդարել զանձն. հաշտբամբ. փծուանմբ։

Ajusteur, ածխ-ող, ար. կշռիչ, հաւասարիչ գահկանաց. այսբիչ. վնշնիչ։

Ajustoir, ո. **Trébuchet.**

Ajutage, ածխ-ած, ն. ար.

Ajutoir, ածխ-ատ, ն. բեռան, փականչակ խողովակաց ջրոյ. *ծորակ. մահակ։

Alaiter, ո. **Allaiter.**

Alambic, ալամպիկ, ար. սկիհ, պարզիչ գործի. նմպիկ։

Alambiquer, ալամպիկ, ն. նուրբ քննութիւնս առնել. խարտագոյնս քննել. ըստ բերնէ ընդմէջ։

S'— l'esprit, աշխատ առնել զիւր միտս. ածլ ի օգմէջ։

Alan, ալի, ար. յաղթ շուն. պատանական. առմանի։

Alarguer, ալատիկ, ն. մեկնել ի ցամաքէ, ի նաւէ. ալարդը նմպիկ։

Alarmant, ante, ալամի, ինդ, ած. խռովեցուցիչ. ալի ի-ան նմպիկ։

Alarme, ալամ, կէ. զազակ, նշանակ վտանգի զգօրս ի զէն. 2. յոյգ. խռովութիւն. 3. երկիւղ. ահ. 4. անձկութիւն. տատամսութիւն. ածլահլանգըմ նիլանը. 2. լամալա. վնվնիլ. 3. փոչ-փա. 4. ներա. փառավեր։

Alarmer, ալա-ել, ն. ազդմըկել. խռովել. 2. ահաբեկ առնել. զանգիտեցուցանել. ալի ի-ան նմպիկ. վնվնիլ ազատմբ. 2. փոչփառնմբ։

S'—, ի. խռովել. 2. երկմտիլ. ալի ի-ան օլմբ. 2. փոչփմբ։

Alarmiste, ալա-իստ, ար. խռովայոյզ. աղմկիչ. ալի ի-ան կոչեն. վնվնիլ ընէ-ր-ան։

Albâtre, ալպաթր, ար. սպիտակ կուճ. 2. կարի սպիտակութիւն. աա- մերմերի. ած մերմեր. 3. ղայնի ալեյաղնէ։

Alberge, ալպէրժ, կէ. կանխահաս դեղձ, ծիրան. ալը ած չնգնլալի, փայը։

Albergier, ալպէրժիէ, ար. կանխահաս դեղձի, ծիրանի. ալը ած չնգնլալի, փայը ալմը։

Albran, ո. **Halbran.**

Albuginé, ée, ալպիժինէ, ած. լմնագոյն (ծաղանթ). ած (չոր)։

Albugo, ալպիկո, կէ. լուսնսպիտակ բիծ աչաց. նգօպնե ած պէնէ։

Album, ալպոմ, ար. տետր ճանապարհորդաց. նօքնա փնգլնիբ։

Alcade, ալգատ, ար. պատուոյ Սպանիացւոց. նոգեռնա գոպըը։

Alcali, ալգալի, ար. աշխնան ծովս. 2. ազ, մոխիր բուսոց. ծղկազի. փնէնգ չնօյնէ. 2. գալնէ նոպա։

Alcalin, ine, ալգալի, կէն, ած. ազկազիան. գալնէնչ։

Alchimie, ալչիմի, կէ. սակկերփոխութիւն. արուեստ գչբայական նխնծս յոսկի փոփոխելոյ. նչգնիկա։

նուագ երգոց. ՚երգանակ. հնչո՛ւն. 2. բի՛ւրեղ. 3. եր՛անդ. ընդհնչիւն. պերճաբարբառ. 4. ներդաշնակ. 5. ճաշակ. հնչո՛ւն։

Les gens du bel —, du grand —, արք որ կամին փառասիրութեան երեւիլ. սովորութեան ջերմեռանդք։

Avoir l'—, երեւիլ. ունել կերպարանս. նմանիլ. ջերմեռանդ։

Prendre, Se donner des airs de, ձեւանալ; պերճանալ իրրեւ (առ) (զոր) ներելը ներումք։

Avoir, Prendre des airs penchés, պչրիլ. նազիլ. երեսիդ պա՛չալիք։

En l'—, յօդս. ընդ օդս. 2. վայրապարտ. անօգուտ. օդապանծ. հնչեայ. 2. պոչ երիվար. հնչեայ։

Airs, աք. յժ. գնացք ձիոյ. ան երե՛լոյթ։

Airain, ե՛ղ, աք. արուրք պղինձ. ճո՛ւխ արոյր. 2. պանդակ. սաղը ներա՛ծ. 3. չան։

Aire, ե՛ր, երէ. կալ. 2. բակ. գաւիթ. 3. կալ. միջոց, առիթ զոր գրաւեալ ունի ձեւ ինչ երկրաչափական. 4. անկրպակ. հարթ երեսք. 5. կողմն հողմոյ. 6. բոյն յափշտակիչ ճուչնոց. երդիկն. (հաբշեն). 2. հայոյն. 3. ոչհարի. 4. սրճի. փո՛ղ երէց. 5. բի՛ւրեղ երկրիւղ. 6. (ֆորլոլ) ե՛ռվաղք։

Airer, ե՛ր, ն. բոյնս դնել. (արծուոյ). (ֆորլոլ) ե՛ռվաղել։

Ais, է, աք. տախտակ. ներկիք։

Aisance, եղանի, երէ. դիւրաւթիւն. 2. հանգիստ. գերբարեկեցութիւն. ծոյլութէ. 3. բահանոցէ. սկիզբ. խոչ հող։

Aisances, Lieu d'—, յժ. ճերմակ. ջրհոս։

Aise, ե՛ղ, աք. գաւարթ. գոհ. ղաղ. խոշնապ։

Aise, է՛ղ, էէ. գիւր. հեշտ. յղփութիւն. գաւարթութիւն. հանգստութիւն. գո՛ղ. ղաղութէ. խոշնապո՛ք։

À l'—, հանգստաբար. գիւրաւթիւր. բահոն. ծոլաբար։

Mettre qn. à son —, քաղցրացնել. երեսիդ վերմակ։

Se metre à son —, կարի մեծ համարձակութիւն ցուցանել. սիրոյ երեսիդ ետեւ առնել։

Aisé, ée, է՛ր, աք. դիւրին. 2. հեշտասկան. հանգստաւէտ. 3. բարեկեցիկ. ծոյլ. 2. ինձիլ. բահոն. 3. հուլը երերնոտ։

Aisément, է՛ղեմ, ած. դիւրաւ. հանգստութիւր. ծոյլաբար. բահոնեայ։

Aisselle, է՛ղել, էէ. անուշ. ծոլնոտ։

Aissieu, աք. **Essieu.**

Ajoint, աք. **Adjoint.**

Ajouré, ée, աժո՛ւռէ, ած. ծակտաղ ի լոյն կոյս. ընդոզջոտ փեչէ։

Ajournement, աժո՛ւռնէմ, աք. ներկայիչն առնել. 2. պատգամ. ժամադրութիւն. իհղաք. չերթալու փավէի երեք. 2. ո՛ղջոյն. ող-հրէն։

Ajourner, աժո՛ւռնէ, ն. ներկայիչ առնել. յաւուրն կոչել. 2. ժամադնակել. ալլաւմ ժամադնակի ծանգրել. չերթալու չաղբեմ, փավէի երեք. 2. ին՛ն ելոք. պոչը վերէն պրոտիմ։

Ajoutage, աժո՛ւտաժ, աք. յաւելուած. խլովի։

Ajouter, աժո՛ւտէ, ն. յաւելուլ. կցել. ընդադրձակել. աբխըմեմ. գոհիմ. պէ՛ղ-ղիմէ։

— foi, հաւանիլ. հաւատալ. խնամիմ։

Ajoutoir, աք. **Ajutage.**

Ajustement, աժի՛ւսդըմ, աք. ատգաւթիւն. ատգիչ.

Aiguiller, ի՛ղ-էյ-լե, ն. ծա-ղել, իմ-ացանել զուսանա-ալաց. ի՛ծզ ֆերֆե-ուին փե-լե-ի:
Aiguillette, ի՛ղ-էյ-ֆե-տ, էֆ. ժապաւէն. ծոպք. 2. լոթա-ձիզ չուան. 3. յօշուած: պ-ոյ-ման. շ-ի-ր-ի-փ. 2. ի՛ֆ. 3. (ի՛ղ) ֆ-ու-ր-ա-ծ:
Aiguillier, ի՛ղ-էյ-լիէ, ա-ր. ասղնապօրձ. ասղնավաճառ. 2. ասման ասղանց. *ասեղ-նոց. էյ-նե-ճի. 2. էյ-նե-լի-ե:
Aiguillon, ի՛ղ-էյ-լե-օ՛ղ, ա-ր. խի-ճան. 2. խայ-ճ-ող (մեղուի). 3. խայ-ճ. պրպուռ. 4. փուշ (վարդենոյ). տօ-ա-ր. 2. ա-ր-ը է-նե-ի. պ-ա-ղի-նե. 3. ն-ահ-ր-ի-ե. ֆի-ղ. 4. (ի՛ղ-ր) փ-ի-ե-նի:
Aiguillonner, ի՛ղ-էյ-լե-օ-նե, ն. խի-ճել. 2. պրպել. յո-ր-դո-րել. փո-ր-ձ-ի-ե. տօ-ա-ր ի՛ե ա-ի-ֆ-ճ-ի-ֆ. 2. ֆ-ը-պ-ը-ր-ճ-ի-ֆ:
Aiguiser, ի՛ղ-էյ-զե, ն. սրել. ճ-ի-ֆ-ել. ֆ-ի-ֆ-ել. ֆ-ի-ե-ի-ֆ:
— l'appétit, յո-ժ-ել զ-ը-ա-զ-ց. յօ-ժ-ա-ր-ե-ց-ու-ցա-նել. ի՛ղ-ճո-ֆ ա-ղ-ճ-ի-ֆ. հ-ի-վ-ա- ի՛ղ-ճ-ի-ր-ճ-ի-ֆ:
Pierre à —, յ-ի-ա-ն. ֆ-ի-ե-ի ֆ-ու-ր-ը:
Ail, ա-յ, ա-ր. (յ-ո. **Aulx**, երբեմն **Ails**), խա-ա-ր. ա-ա-ր-ը-ա-ֆ:
Aile, ի՛ղ, էֆ. ճ-ի-ե. 2. հո-վ-ան-ի. պ-ա-շ-ա-պ-ան-ու-ճ-ի-ե-ն. 3. ան-գ-ի-ա-ց-ի գ-ա-ր-ի-ջ-ու-ր. ֆ-ա-ն-ա-ֆ. 2. հ-ի-ա-յ-ի-ղ. 3. ի-ն-ի-ի-ի-ղ ֆ-ի-վ-ա-ը:
Ailes d'armée, ճ-ի-ե զո-ր-ա-ց, գ-ն-դ-ի. ա-ա-ֆ-ի-ր ֆ-ե-լ-ա-:
Ailes d'église, ճ-ի-ե-ր ե-կ-ե-ղ-ե-ց-ե-ա-յ. ճ-ի-ջ-ա-վ-ա-յ-ր-ը ճ-ի-ե-ա-ց ե-կ-ե-ղ-ե-ց-ե-ա-յ. ֆ-ի-ե-ի-ա-ն ի-ա-ֆ-ճ-ի-ա-ն. ֆ-ի-ե-ի-ա-ն ճ-ի-ե-ա-ց ա-ղ-ո-ր-ճ-ա-ց. ֆ-ա-ն-ա-ֆ ա-ա-ճ-ա-:
Rogner les ailes à qn. ն-ա-ա-զ-ե-ց-ու-ցա-նել պ-ի-շ-ա-ն-ու-ճ-ի-ե-ն ա-ր-ա-ր. հ-ի-ա-ֆ-ի-ն ե-ֆ-ա-ի-ճ-ի-ֆ:
Aile, ée, ի՛ղ-ե, ա-ծ. ճ-ի-ե-ա-ա-ր. ֆ-ա-ն-ա-ֆ-ե-ը:
Aileron, ի՛ղ-ր-օ-ղ, ա-ր. ծայր ճ-ի-ե-ա-ց. 2. ճ-ի-ե ձ-ի-ա-ն-ց. 3. ա-ա-ֆ-ա-ա-կ, ճ-ի-ե ա-ն-ա-ա-ց ա-ղ-ո-ր-ճ-ա-ց. ֆ-ա-ն-ա-ֆ ա-ա-ճ-ա-. 2. պ-ո-ղ-ի ֆ-ն-ա-ֆ-ը. 3. ֆ-ե-յ-ի-ր-ե-ն ի-ե-ի-ե-ի-ի-ն ի-ե-ի-ե-ի-ի-ր-ի, ֆ-ա-ն-ա-ֆ-ը:
Ailleurs, ա-յ-լ-ե-ո-ր, մ. ա-յ-լ-ա-ւ-ր. պ-ո-ւ-ի-ա ի-ե-ր-ե-ի, ն-ե-ր-ի-ե:
D'—, ա-յ-լ-ա-ւ-ա-ն-ի-ե. 2. դա-ր-ձ-ե-ա-լ. ա-ա-կ-ա-յ-ն. պ-ո-ւ-ի-ա ի-ա-ր-ա-ֆ-ա-ն, ի-ե-ր-ե-ի-ե-ն. 2. ի-ո-ւ-ի-ե. պ-ո-ա-ն-ֆ-ա-ն ճ-ա-ա-ֆ-ա-ա:
Aimable, ե-ա-ղ-ե՛, ա-ծ. սի-ր-ե-լ-ի. 2. ք-ա-ղ-ց-ր. հ-ա-ճ-ե-ց. ա-ի-վ-ի-ե-ի-ֆ. ի-ա-լ. 2. ի-ա-ի-ե-ը. ե-ի-ի-ի-ֆ:
Aimant, ե-ա-յ, ա-ր. մ-ա-գ-ն-ի-ս-ա. ա-ի-ե-ի-ա-ի-ե-ը:
Aimanté, ée, ե-ա-յ-ֆ-ե, ա-ծ. շ-ի-ի-ա-լ մ-ա-գ-ն-ի-ս-ի-ա-ի. ա-ի-ե-ի-ա-ի-ե-ի-ե-լ:
Aimanter, ե-ա-յ-ֆ-ե, ն. ծ-ա-ն-ե-լ, շ-ի-ի-լ մ-ա-գ-ն-ի-ս-ի-ա-ի. ա-ի-ե-ի-ա-ի-ե-ի-ա-ա-ֆ-ե:
Aimantin, ine, ե-ա-յ-ֆ-ի-ն, ի-ն, ա-ծ. մ-ա-գ-ն-ի-ս-ա-ա-ի-ն. ա-ի-ե-ի-ա-ի-ե-ի-ա ա-ի-ի-ա-ա-ա:
Aimer, ե-ա-ի-ե, ն. սիրել. կ-ա-մ-ե-լ. ա-ի-վ-ե-ի-ֆ. հ-ա-ճ-ե-ց ե-ի-ի-ֆ:
— mieux, ն. լաւ հ-ա-մ-ա-ր-ե-լ. ն-ա-խ-ա-ա-ն-ճ-ա-ր ընտրել. ա-ի-ե-ի-ա-լ ի-ա-ի-ի-ա-ֆ:
Se —, յ. սիրել զ-ի-ի-ա-ն-ա-ն. ա-ի-ի-ի

—, ի՛ֆ. արծուհիներան պրօշ. ֆորիա՛լ նիլա՛նը պոյրաֆ։
Aiglon, ի՛լօ՛ն, ար. ձագ արծուեաց. ֆորիա՛լ իա՛վրաաա։
Aigre, ի՛ֆ՛, աձ. թթու. փոխ՛թաձահամ. բարկ. խիստ. ի՛ֆ՛ի. ֆի՛ֆրի. ֆիրն։
— de cèdre, de limon, աւշաբակ ի կիտրոնէ, ի յնդմանէ. ազաճ ֆո՛վ՛ոնաա ևիւղակին. ևի՛ֆրնի՛ն։
Paroles aigres, բառք կակըծիլիք. ֆիրն, ի՛ֆ՛րի՛ֆ ֆիևի՛ճի ֆիօշևիր։
Avoir une voix aigre et désagréable, ունել ձայն չարաձայն եւ գժկամակ լսելեաց. ֆի՛նա ֆի՛ֆ օ՛ֆ՛ֆ։
—, ար. խիստ, սասարկ հաս, ճաշակ. փի՛ֆ՛ին ֆօֆա՛, ևիշևի՛ն։
Aigre-doux, douce, ի՛ֆ՛ֆա՛, ֆա՛ա՛, աձ. (յո. Aigres-doux, douces), քաղցր եւ թթու. ախորժական. ճեյնօշ։
Aigrefin, ի՛ֆ՛ֆի՛ն, ար. նենգաւոր. որ կերայ հնարա-պիտուհամտի. հիևիպոշևըշևի՛ն ի՛ևի՛նի՛ն։
Aigrelet, ette, ի՛ֆ՛ևի՛, ևդ, ած. թթիաւնի. փոքր մի կծու. պէր ա՛շ փի՛ֆրի, ֆիրն։
Aigrement, ի՛ֆ՛մա՛ն, ած. խստիւ. կակծելի բառիւք. ֆիրնի՛ֆ՛ի՛։
Aigremoine, ի՛ֆ՛մա՛ֆ՛ն, ի՛ֆ. խոտ ինչ. * երկանաւոր. ֆօյա՛ն պա՛նիրաշը։
Aigrette, ի՛ֆ՛ե՛ֆ, ի՛ֆ. ազգ ինչ սպիտակ սրատգի. 2. թռչ գլխոյ, ցցուածք (թռչնոց). 3. փետուր, սպառիս գլխոյ. գարդ մանեակ. 4. վարսք ի վերոյ ականջաց. պէր օշ մորնի. 2. նիֆ՛ի՛ֆ՛ի՛ֆ. 3. ևի՛ֆ՛ի՛ֆ. օրշա՛ճ. 4. ֆի՛ֆ՛ան նօֆա՛մա՛ ի՛ֆ՛ևիրնի՛ֆ՛ աա՛շ։
Aigrettes lumineuses, կայծակունք հրեղէնապատիանք. ի՛ֆ՛ի՛նիրի՛ֆ՛ա՛ ֆըշըլըճըլ՛ո՛ր։
Aigreur, ի՛ֆ՛ի՛ֆ՛օ՛, ի՛ֆ. կըծուվթիւն. դառնութիւն. 2. խստութիւն. դառնութիւն. 3. գժամտութիւն. ի՛ֆ՛ևի՛ֆ՛. ֆի՛ֆրի՛ֆ՛. 2. ա՛ի՛րնի՛ֆ՛. ռնիրնի՛ֆ՛. 3. գօշա՛ֆ՛ի՛ֆ՛ա՛։
Aigrir, ի՛ֆ՛ի՛, ն. թթիաւ, բարկ գործել. 2. գայրացուցանել. ի՛ֆ՛ևիրնի՛ֆ՛. ֆի՛ֆրի՛ֆ՛նի՛ֆ՛. 2. ֆըշըրըֆ՛ա՛։
S'—, ն. ի թթիաւութիւն դառնալ. 2. գայրանալ. ի՛ֆ՛ևի՛ֆ՛. 3. ֆըշըմա՛ֆ՛ ա՛շ ֆորնի՛ֆ՛։
Aigu, uë, ի՛ֆ՛, աձ. սուր. հասու. սասարկ. ա՛ի՛րնի՛. ֆի՛ֆրի՛։
Aiguade, ի՛ֆ՛ա՛, ի՛ֆ. ապաշար ջուր, ջուր վասն նաւի. 2. ջրաշէտ. տեղի ջրոյ. ի՛ֆ՛ի՛ի՛ի՛ ի՛ևի՛ն ի՛ֆ՛ի՛ի՛ ա՛ա՛. ա՛ա՛ֆ՛ըշ. 2. ա՛ա՛ ի՛ֆ՛ի՛։
Aiguail, ի՛ֆ՛ա՛յ, ար. ցօղ. շիյ։
Aiguayer, ի՛ֆ՛ա՛յ՛, ն. լուացուցանել. ապակել. ի՛ֆ՛ա՛ֆ՛ա՛. շի՛ֆ՛ա՛ֆ՛ա՛։
Aigue-marine, ի՛ֆ՛ա՛ֆ՛ն, ի՛ֆ. բիւրեղ. ի՛ֆ՛ա՛ֆ՛ա՛՛ֆ՛ի՛ի՛ ի՛ֆ՛ըֆ՛ա՛։
Aiguière, ի՛ֆ՛ի՛ի՛, ի՛ֆ. սասանան. ի՛շըրըֆ՛։
Aiguillade, ի՛ֆ՛ի՛ֆ՛ա՛ֆ՛, ի՛ֆ. խթան. ֆի՛ֆ՛ի՛ի՛ֆ՛ի՛ի՛։
Aiguille, ի՛ֆ՛ի՛ֆ՛, ի՛ֆ. ասեղն. 2. շամփուր նուրբ. սանդն. հնդրիւն. 3. սլաք ժամացուցի. 4. մէտ կշռոց. 5. կոմպաս. 6. բլրաձեւ աշտարակ պանդակաց. 7. ձուկն ինչ նուրբ եւ երկայն. էյնի՛ֆ՛. 2. փի՛ֆ՛ի՛ֆ՛ էյնի՛ֆ՛ շիշ. գլ. 3. ա՛ա՛ֆ՛ ա՛ֆրի՛ֆ՛. 4. ֆի՛ֆրա՛ֆ՛ փիւի. 5. փի՛ֆ՛ի՛ֆ՛ ֆի՛ֆ՛. 6. ա՛ա՛ֆ՛ա՛ ա՛ի՛րնի՛ֆ՛ ևա՛ն ֆա՛ի՛ֆ՛ի՛ֆ՛. 7. էյնի՛ֆ՛ պ՛ի՛ֆ՛ըֆ՛ը։
— aimantée, սլաք կարտաշնի ձոմոս. պա՛ա՛ա՛ֆ՛ի՛ֆ՛ էյնի՛ֆ՛։
De fil en —, կարգ բան կարգի. նիւթ ի նիւթոյ. ամբա՛յ՛ֆ՛. պէր մարդկանէն ասէր մարդկէ ի՛ֆ՛ևիրնի՛։
Aiguillée, ի՛ֆ՛ի՛ֆ՛էյի՛ֆ՛, ի՛ֆ. թել մի ասղանոց. պէր ֆի՛ֆ՛ի՛ֆ՛ի՛ֆ՛ի՛։

Agréments, արբ. յոգ. գարդարանք. գեղեցիկ. ընկերներ։

Agres, ածուխ, արբ. յոգ. հանդերձանք, կապմանկերտուք նաւու. ածուխ ընտիր, ածխիներ։

Agresseur, ածողոտող, արբ. առաջին յարձակող. գրգռիչ. սկսող. որ ձեռնամուխ լինի եղբ հիմ ծրագրի. պատճառող։

Agression, ածողութիւն, էգ. յարձակումն առաջին. ձեռնարձակութիւն. եղբ հիմ. պատճառ. գեղեցիկ։

Agreste, ածուղ, ած. վայրենի. 2. տմարդի. խոպան. 2. խոզխոզ։

Agricole, ածկիր, ած. երկրագործ (ժողովուրդ). 2. (առհմանական) երկրագործութեան. երկրագործ (խօսիլ). 2. երկրագիտական (համառօտ)։

Agriculteur, ածկիրագործ, արբ. հողագործ. երկրագիտ։

Agriculture, ածկիրագործութիւն. հողագործութիւն. մշակութիւն. երկրագիտական։

Agriffer (s'), ս'ածկիլ, յ. ամուր ունել ճիրանաձեւ. գերանալ։

Agrimoine, տ. Aigremoine.

Agripper, ածկիլ, ն. կորզել. գողնալ։

Agronome, ածոճար, արբ. տեղեակ արուեստի հողագործութեան. գիտուն։

Agronomie, ածոճարութիւն, էգ. արուեստ կամ ուսումն հողագործութեան. գիտութիւն։

Agrouper, տ. Grouper.

Aguerrir, ազիւրել, ն. վարժեցուցանել զ մարտ պատերազմի. 2. քաջալերել (քաջ գործարինս). ճարտարել. 2. քաջալերիմ։

Aguets, ակ, արբ. յոգ. **Être aux aguets**, դարանակալ լինել. սպասել. դիտել. զգուշանալ. ակնկալել։

Ah! ա, ցիլ. ահ. ճ. ավ. ախ. ամ. ե՛յ։

Ahan, աղ, արբ. տաժանուժ. ջանգիր։

Ahaner, աղել, ն. տառապանս կրել. տաժանիլ. ջանգիրել։

Aheurté, ée, ածողած, ած. յամառ. ինադիր։

Aheurtement, ածողումն, արբ. յամառութիւն. ինադ։

Aheurter (s'), ս'ածողել, յ. պնդել. յամառել. ինադ կալնել։

Ahuri, ie, ածուած, ած. ապուշ. ջուխակ։

Ahurir, ածուցանել, ն. ապշեցուցանել. շփոթել. ջուխակել։

Aide, ամ, էգ. օգնականութիւն. խորհուրդ։

À l'—, հասէք ի բիկուանս. խորհրդով. խելիւ։

—, արբ. օգնական. սատար. խորհրդակից. փոխարէն։

Aides, էգ. յոգ. մարթ. տուրք. ներմուծ. վերջ։

Aide de camp, տ. Adjudant.

Aide-maçon, ամշակ, արբ. գործատար. բեկլեր։

Aider, ամել, ն. օգնել. բիւկուանք լինել. խորհրդ կալնել։

— **à la lettre**, ըստ պիտի բին իմաստից ի գիր. ոչ ընդդէմ, ամենեքեան ամբողջ ներմուծեն։

Dieu aidant, Աստուծոյ օգնականութեամբ. Հոգի ընտրեմ։

S'—, յ. օճան գտանել. ի կիր արկանել. խորհրդ ածել. փոքրիկ։

Aïeul, այր, արբ. (յոգ. Aïeuls). հաւ. պապ. փեսի։

Aïeule, այր, էգ. հանի. նէնէ։

Aïeux, այր, արբ. յոգ. նախնիք. ասիլոր։

Aigle, ամլը, արբ. արծաւի. 2. քաջ. կորակատիա. 3. գրանկալ յերկնագնացող. փոխարէն. 2. ճոխ հովիտ, հեշտարար. 3. բահկի։

պրպտել. չարժել. խառնվիլ. անհանգիստ առնել. լաւ-ֆոմէ. առլեմէ. էպրիտրոպ, էրիթիւս. բոհմիւըզ կրիզէ։
— une question, յարգել խնդիրս. խօսել գիտդրայ. ֆի-պոհզ-ն կրիզէ։
S'—, ն. չարժել. տարտարել. ծփել. առլանմէ. լաւէանմէ։
Agnat, -ֆա, ար. կողմնակից արեանառաւ արտաց. էրէկ ֆրուֆընփան խըմբմ։
Agnation, -ֆիօն, էֆ. կողմնականակից յաջորդութիւն, ազգականութիւն արտաց. էրէկ ֆրուֆընփան խըմբմըէ։
Agneau, -ինօ, ար. գառնուծ. ֆուզ։
Agneler, -ինըէ, ն. գառն ծնանել. ֆուզ խավրուլմէ։
Agneline, -ինըէն, ած. Laine —, գէզմի գառնեղն. ֆուզ խաֆըլըը։
Agnus, -ինի, ար. մոմ մզկէն գառն Աստուծոյ. 2. պատկեր հագուստ. հոգէ էլմհ. 2. (եկեղ.) ֆաւէրէ։
Agnus-castus, -ֆնի-ֆուֆի, ար. հապնի. ան. իմմըր։
Agonie, -իօնի, էֆ. տապնաս, ճգնութիւն մահու. ագովարը. 2. վիշտ. տառապանք. ճան էֆէրիմ 3. ըէրիմ։
Agonisant, ante. -իօնիզան, -իզ. -ած. օրհատաս-կան. ագովար. ճան էֆէրէն։
Agoniser, -իօնիզէ, ն. յապիս տպատաման լինել. ճան էֆէրիմ։
Agonistique, -իօնիսթիք, էֆ. մրցութեան հրատհանդէս. ֆուզ ֆրաֆար փեհլիվանլըը-ղընը էլի, մարթիֆիլի։
Agonothète, -իօնօֆիթ, ար. մարտապիր. ճակատա-յարգար. ֆուզ ֆրամ փեհլի-վանլարընը ֆունկուլի։

Agrafe, -ֆա, ար. ճար-բատճանգ. 2. կարմի. ըէնկիլէլի փօփը. 2. փէրչէֆ ըէնկիլ։
Agrafer, -ֆէ, ն. ապխել ճարբատճանգիւ. *կոճկել. փօփլամէ։
Agraire, -ֆէր, -ած. (օրէնք) բաժանելոյ պատ-բակս. ագարտակացին. էնֆլի-էֆ ֆիվէֆիֆինէ փայր։
Agrandir, -ֆանտիր, ն. ընդարձակել. 2. մեծացու-ցանել. մեծ հրեշտացուցանել. բարձրացուցանել. 3. առաւ-բացուցանել. պէյֆիմէ. 2. պէօյէֆ ֆիօֆիքրմէֆ. էֆ-ճէլէմմէֆ. 3. օֆրամէ։
Agrandissement, -ֆանտիսման, ար. մեծութիւն. յաւելուած. ամաւմէ. պէյֆէֆ. ագրմա։
Agréable, -ֆէաբլը, -ած. հաճոյ. հրեշտական. մօֆպուլ. խօշ։
Avoir pour —, հաճիլ. ֆուպուլ կրմէ։
Agréablement, -ֆէաբլըման, ած. պէզէնցիկա. աստուածային օրինակաւ. խօշլիք։
Agréer, -ֆէէ, ն. հաւանիլ. ընդառնել. առնուլ յանձն. ֆուպուլ կրմէ. ֆունօթպ ֆէօրմէ. 2. ած. Gréer. —, ն. հաճոյ լինել. մօֆպուլ օլմամ. պէյֆէնէլմէ։
Agrégation, -ֆէկասիօն, էֆ. ընդառնելութիւն. մուտք յընկերութիւն. ըէրէկլիք ֆուպուլ կրմէ, օլանմա։
Agrége, -ֆէժ, ար. անդամ. ընկեր. պէօլէֆլու։
Agréger, -ֆէժէ, ն. ընդառնել յընկերութիւն. ի մէջ եւ ի համար խառնել. ըէրէկլիք ֆուպուլ կրմէ։
Agrément, -ֆէման, ար. հաճութիւն. հաւանութիւն. 2. շնորհք. պէզ. 3. զբօսանք. հաճոյք. պաւարճութիւն. ըէ-ըլ. ֆոյըլըըէ. 2. լուֆէրի. 3. ըէվկի. -ֆէֆ։

Agencement, ա-ժան-ջման, ար. կարգաւորութիւն. յօրինուածք. ձեւ. ըերդ.

Agencer, ա-ժան-ջէ, ն. կարգել. յարմարել. 2. պարզարել. յօրինել. նկարել. ի կարգի ըերել. 2. պատրաստել. պէս-պէս ընել.

Agenda, ա-ժէնտա, ար. յիշատակարան փաքրիկ. գըէ-տեղ ըերելիք գիտցիքը.

Agenouiller (s'), ս'ա-ժը-նու-յէ, ն. ի ծունր իջանել. ոտի ելօտնել.

Agenouilloir, ա-ժը-նու-յուա-ար, ար. պատուանդան ծնգաց. ոտի ելօտնեցնի.

Agent, ա-ժան, ար. գործօղ. 2. գործակալ. յանձնիչ. իւլեչին. 2. ժողովհաւաքելոյ. ներկայացուցիչ.

— de change, միմնորդ փոխանակագրոց. արժադ.

Agglomération, ա-լը-մասիօն, ի. կոյտ. շեղջ. խուռն. իրարըսեր. ոտ-ըտ.

Agglomérer, ա-լը-մէ, ն. ժողովել. գումարել. ի-րարըսել.

S'—, ն. գիզանալ. կուտել. իրարըսել.

Agglutination, ա-լի-գը-նասիօն, ի. կցելն վիրաց. գվէրս. իրարանըն ոտիկոտի. իրարըսելիորդ. իւլիհմ.

Agglutiner, ա-լի-գը-նի, ն. կցել. բառաժել գվէրս. իրարըսել ոտիկոտի.

Aggravation, ա-կրա-վասիօն, ի. ծանրացուցանելն. ատատկացուցանելն. ազըրլոմ. չեզոքելիորդ.

Aggraver, ա-կրա-վէ, ն. ծանրացուցանել (գլանացանս). ազըրլոմել.

Agile, ա-ժիլ, ած. թեթեւ. անգամ. շտապ. արագ. վէվէտ. ըեղեր. լափառ.

Agilement, ա-ժիլ-ման, ա. արագութիւնամբ. լափառլը.

Agilité, ա-ժիլ-իթ, ի. արագութիւն. թեթեւութիւն. լափառլիք.

Agio, ա-ժիօ, ար. յումայշահ. շահ արծաթի եւ ասկի դրամոց. ափլ պուլը.

Agiotage, ա-ժիօ-թաժ, ար. վաշխական առուրեաւ փոխանակագրոց, թղթոց տէրութեանն. 3. հնարագիտութիւն ի առուրեաւս փոխանակագրոց. ֆէյիլը, խվրտիլ գերիւ հարբառելըը. 2. ֆէյիլը լուսնիկոտելըը խափեօրլօն.

Agioter, ա-ժիօ-թէ, ն. վաշխամաճառ լինել. առնել առուրեաւս թղթոցվը լայայափոխից. ֆէյիլը տալը. խվրտիլ գերիւ իւր հարբառելը.

Agioteur, ա-ժիօ-թօր, ար. վաշխամաճառ. վաճառաշահ լայայափոխ թղթոց. ֆէյիլը տուղըը. խվրտիլ գերիւ հարբառելը.

Agir, ա-ժիր, ն. գործել. առնել. 2. գործել. ազդել. 3. գործակալ լինել. միջամուխ լինել յիրս վաճառականութեան. ի. դառնալ լինել. դառ վարել. 3. գնալ. վարել. իւլիհէ. ներս կիլել. 3. ներքինանալ մալայհուբեօ օլմէ. 4. փակ կիլել. 5. փաշրանուէ. վարձնուէ. Il s'agit de... բանը ան գ (ընտրելենէ). խնդիր ի միջի կայ. ոեօզ (պահան) խաչերնէ ոէր. հալճահրլը չօս էի.

Agissant, ante, ա-ժիսան, անդ, ած. ազգական. գործատար. 2. գործօն. ներքինելի. 3. իւլիհալը. լուսէիան.

Agitation, ա-ժի-թասիօն, ի. շարժուածք. տատանուածք. ծըփանք. 2. խռովութիւն. յոյզք. լալիհնէը. լոդալմա. 2. խղճըտուք.

Agiter, ա-ժիթէ, ն. յուզել.

Affronterie, —ֆ—ող֊ը—է, է֊ խաբանք · նենգ · հնէք։

Affronteur, euse, —ֆ—ող֊ը֊օ—, է—օ, —ի · խաբեբայ · ալաքոքիչ։

Affublement, —ֆէ—ալ֊ը֊մ֊ն, —ր · ծածկոյթ · ծրկէ—։

Affubler, —ֆէ—ալ֊է, ն · ծածկել (գլխարկ, գիրեաս) · սրկանել գանձամբ · (պալ, էշ—ալ) ետրկէ֊ · է—ոկէ—ան֊է ալհմէ։

Affût, —ֆէ—, ար · սպասք պատերազմական անօթ֊ոց · 2 · գարանք որսորդաց · ետ ալբաղ—ը · 3 · —ը֊ը կետ֊ալ֊ էկ—ա— · ֆ—ա—։

Être à l'—, ժամապահ գտ֊ բանակել լինել · կետալէկ գա—բմէ · ֆ—բաէ— գէ֊ կ֊ֆէ֊։

Affûtage, —ֆէ—գ—է, ար · կատղել, պատերազմական պատրաստել պատերազմական անօթ֊ս · 2 · սրել · 3 · կատղածէ ձեռա֊ գիտ֊է · 4 · ժաքրել գեղցրա · ետ֊ գ—բմ֊ · 2 · գէ֊ կ֊ֆէ֊ · 3 · ա֊գ—ան֊ալ · 4 · ետ֊ գ—բմ֊ · 5 · ալ֊ալ քաոյել · գէ֊ ֆ—

Affûter, —ֆէ—գ֊է, ն · կատղել, պատրաստել պատերազմական անօթ֊ս · 2 · սրել · ֆէ֊ել · 3 · յարգասրել · ներքել գկատղրա գրէ֊ն · ետ֊ գ—բմ֊է · 2 · գէ֊ կ֊ֆէ֊ · 3 · ֆ—բշ—ան֊ ֆ—կէ֊ գ֊ էվէրէկէ֊է։

Afin de, —ֆէ֊ն գը, ն֊ · վասն · առ · է—ան֊։

— que, շէ · որպէս, գի · է֊ · գ֊էյ։

Agacement, —ա—ը֊մ֊ն, ար · առնուլն առատմանց · 2 · քըս֊ առուածի (նեարգից) · գէշ ֆ—մալ֊ · 2 · (—ինէր) ներքրկանգ֊է։

Agacer, —ա—ա֊է, ն · առ֊ նալ գատամնաձա · 2 · գըր֊ գանել · 3 · խրախոյս տալ · 4 · հրապուրել · յանկուցանել · 5 · տալ քաոյիել · գէշ ֆ—

ճալիըր֊մ֊է · 2 · ֆըշըր֊մ֊է · 3 · նեշտի, էյ—ր֊է վէրմ֊է · 4 · ալըգ֊ է֊ կ֊ֆէ֊ · 5 · (—ինէր) ներքրկէ֊։

Agacerie, —ա—ը֊—է, է֊ պչրանք · մերձեցանք · շէ֊ վէ · ն—շ։

Agape, —ա—ֆ, է֊ · սգաստ · աբր · հաշ եղբայրասիրութեան · ֆ—գըրշ—ր— ներվէ֊է օշն ն—ր—ճ։

Agaric, —ա—է֊է, ար · վրացի կաճակ · սկ · գ—ֆ—ն · ալ֊ճ ճանրըը։

Agasillis, —ա—գէշէ֊է—, ար · բանբաց · սկ · ա—շ—գ֊ֆէ֊ա֊ը։

Agate, —ա—գ, է֊ · սկատար · ար · գ—գ— ֆ—ըը։

Âge, —ժ, ար · կեանք · սահմանութիւն կենաց · 2 · գար · սգպ · 3 · ժամանակ · աւուրք · 4 · սէր · հասակ · սէք · 5 · ծերութիւն · սէր ծերութեան · ետրկ · 2 · գէվէր · ա֊էր · 3 · գէմեն · 4 · ետշ · շ—գ · ա֊ենք · 5 · էյրինչ֊ոշէը֊է։

— de la lune, ժամանակ · աւուրք լուսնի · ալշը կ֊ն֊ներէ։

Bas, Premier —, մանկութիւն · գօճ—ֆշ—֊է։

Bel —, երիտասարդութիւն · կեանքէ֊։

D'— en —, յապգէ յապգ · յաջորդութիւնամբ · ալշի֊ ալշիներ֊ · ետ֊ֆէն։

De même —, հասմահէք · հասակակից · ետ֊գ—շ։

Fleur de l'—, մեռաղ սէք · ծաղիկ հասակի · ետ֊ գ֊շ · ճիվան֊ը֊է։

Moyen —, միջին դար, ժամանակ · (475—1453) · ա՛ոչի վ—ֆէ։

Âgé, ée, —ժէ, —ի · ա֊մաց · որ ունի տարի · 2 · բազմամեայ · հինաւուրց · (ծն) ետ֊ գընգ— · 3 · ետ֊գ֊ը գ—ըը։

Le plus — des frères, ետ֊ բէցյաւուրցն է ամէ֊ եղբարց · անդրանիկ · ֆ—ր—շ֊ըն ին գէ֊յէ֊յէ֊։

Agence, —ժ—ա֊, է֊ · գործակալութիւն · վ—ի֊ն֊է֊։

Affirmer, ֊ֆխ֊ռ, ն. հաս֊տատ֊ել. երդնու֊լ. ըս֊ոպխի, խճ֊ող ինչ֊ի։

Affleurer, ֊ֆլէօ֊է, ն. հաւասար առնել. հարթ֊ել. ակր֊ակերլե֊ի։ փէ֊ռփէ֊ղ ինչ֊ի։

Afflictif, ive, ֊ֆլէքթիֆ, իվ, ֊ի. տանջիչ. վշտացու֊ցիչ. ճնշո֊ւը. խղճ֊մէ֊ի։

Affliction, ֊ֆլէ֊քսիօն, իզ. նեղ֊ութիւն. վիշտ. ճնշո֊ում֊ի։

Affligeant, ante, ֊ֆլէ֊ժան, ֊ժ, ֊ի. նեղիչ. վշտա֊ցուցին. ճնշո֊ի։

Affliger, ֊ֆլէժէ, ն. նեղ֊ել. տառապեցու֊ցանել. ին֊ճիի։ ճնշո֊ի։

Affluence, ֊ֆլի֊ան֊ս, իզ. յորդու֊թիւն (գետ֊ոց). հո֊ւանք. 2. յաճախու֊թիւն. ի֊շխ֊ան֊ութ֊ի. ֊փըլ. 3. պօ֊ղը֊ի։

Affluent, ente, ֊ֆլի֊ան֊ս. ֊ան֊ի. ֊ի. որ հոսէ. յորդէ. փօփի֊ւն. ֊փոն։

—, ար. գետակից. գետ փոքրիկ որ հոսէ յայլ գետ. պօ֊ղի֊ս ըսյս ֊փոն ըսյ։

Affluer, ֊ֆլի֊ը, ը. գե֊զու֊լ. յորդել. հոսել. ը֊ղըճ֊ի։ պօլ օ֊ճո֊փ։

Affolé, ée, ֊ֆօլէ, ֊ի. յի֊մարեալ, հարեալ ի սէր. ա֊ղէփ. ֊ֆֆըռ֊ած։

Affoler (s'), ս'֊ֆօլէ, յ. յիմարել. սիրել մոլեկան սի֊րով. ա֊ղէփ. ֊ֆֆըռ֊ած օ֊ճո֊փ։

Affolir, ֊ֆօլի֊ր. ը. յի֊մարել. փէքիքնո֊ի։

Affourragement, ֊ֆու֊ռաժ֊ըմ֊ան, ար. տալն խոտ ան֊ասունց. հայ֊ուն֊ըր֊ա օն վէրմէ։

Affourrager, ֊ֆու֊ռա֊ժէ, ն. տալ խոտ անասունց. հայ֊ուն֊ըր֊ա օն վէրմէ։

Affranchi, ie, ֊ֆռան֊շի, ար. եւ իգ. ազատուկ ազդա֊կան֊ալ ի պետու֊թենէ. ազա֊տեալ. ազատ խաղ֊ըմ֊ըդ. ա֊ղիգ։

Affranchir, ֊ֆռան֊շիր, ն. ազատ֊ել. ազատ կացու֊ցանել. ազատհարկ առնել. ա֊ղատ, ֆռան֊ֆի ինչ֊ի։

— une lettre, տալ գրչին նամակաց ի տեղւոջ ուստի առաքին. ֆի֊նռան֊ֆո֊ ինչ֊ի։

Affranchissement, ֊ֆռան֊շիս֊ըմ֊ան, ար. ազատհարկ. ազատութիւն. ազատուիլն. ա֊ղատ֊ութ֊ի. ֆռան֊ֆի ինչ֊ի։

Affres, ֊ֆռ֊ը, իզ. յո֊ւշ, ահ, երկեւոյ (մահու). (ծո֊ւխ֊ր) փօրֆռան֊ան֊ս։

Affrétement, ֊ֆռ֊ետ֊ըմ֊ան, ար. վարձելն գնաւ. գինք նաւու. ֆետի֊ռ֊ում. նաւ֊ղո֊ն։

Affréter, ֊ֆռ֊ետէ, ն. ի վարձու տալ գնաւ. նաւ֊ղո֊ն ա֊ղա֊ռ֊ում֊ի։

Affréteur, ֊ֆռ֊ետէօ֊ռ, ար. վարձիչ նաւու. փէռ֊ռ ինչ֊ի֊ֆ ֆռան֊ռան։

Affreusement, ֊ֆռ֊էօզ֊ըմ֊ան, մ. ահագին. 2. կարի. անհնարին. փօրֆռան֊ան֊ի ֆռան֊ռ֊ած ինչ֊ ինչ֊ի։ 2. ըմ֊ի֊ղի֊ի։

Affreux, euse, ֊ֆռ֊էօ, էօզ, ֊ի. ահագին. սոսկա֊լի. 2. ժանտասոսկալի. վատ֊ութ֊ար. փօրֆռան֊ան֊ի. 2. ըմ֊ի ինչ֊ի֊ֆ փէքիքնո֊ի։

Affriander, ֊ֆռ֊իան֊տէ, ն. որկորկայ գործել. 2. կեր արկեալ որպէս. ձգել. ինչ֊ի֊ֆ փէքիքնո֊ի ինչ֊ի։ 2. ինչ֊ փէօփէ֊ի։

Affrioler, ֊ֆռ֊իօլէ, ն. յանկուցանել. ձգել. ճիշդ ինչ֊ի։ ինչ֊ի֊ֆ֊ի։

Affront, ֊ֆռ֊օ֊ն, ար. նախատինք. ին֊ջուածանք. 2. ծանականք. խայտառակու֊թիւն. ինճիլի֊ճ. ռուհգիր. 2. այլ. ըն֊ա֊վայ֊ըմ֊ի։

Affronter, ֊ֆռ֊օ֊ն֊տէ, ն. դիմադրաւ լինել. ի դիմի հարկանել. 2. խարել. ի֊ղիքինէ վարմէ. ֆօրֆռ֊այ֊ում֊ի ֆռա֊ղ֊ըմ֊ան ինչ֊ի֊ֆ։ 2. ա֊ռ֊պռ֊ում֊ի։

եռանդուն. 2. կարիք, յայգք ախտ. խզձք. 3. ախտ. հիւանդութիւն. մահահոգեկոծ. տկարիլ. 2. նեղիլ. խոյս. 3. խոխնջիլ. մաքառիլ:

Affectionné, ée, տածողնեք, տած. սիրելի. կամասրտ. տկարեալ. փափաքող. փլատոտիք:

Affectionnément, տածողնեօրէն, ած. սիրով. մահահոգեկոծիլ:

Affectionner, տածողնել, ն. սիրել. ուռնալ գործի. յօժարել. ներծծել վերջէ. հաճախ օրմէ:

Affectueusement, տածողչէօրէն, ած. սիրով. խանդագին. տալ, ընդունիլ:

Affectueux, euse, տածողչէս, էօշ, տած. սիրելի. խանդագին. տկարեալ. մահահոգեկոծիլ:

Affermer, տնօրհել, ն. ի վարձու տալ. 2. առնուլ ի վարձու. փոխարէն վերջէ. 2. փոխարկել ընտրմէ:

Affermir, տնօրհել, ն. հաստատել. պնդել. քովէնէ. փոխէ:

Affermissement, տնօրհումն, ար. հաստատութիւն. պնդութիւն. հաստատիմ. քովէնէ:

Affété, ée, տնդեղ, տած. պատճառնագարդ. 2. պատճառնած. ծոց. էօշնդիլի. խոխմ. 2. էօշնդիծ:

Affeterie, ի. Affectation.

Affiche, տիլ, էն. գիր յայտարարութեան. խոհրատ:

Afficher, տիլել, ն. կախել զարմից (գիր յայտարարութեան). 2. աչխարհապոյծ առնել. առաւկել. 3. կերպարանել. (տիլատէ խոհրատ) խոփըլիըմ. 2. լաւ երեւոյթ. բերել երեւոյթ. 3. սուտ բերել ինօրինչիր:

Affidé, ée, տիւած, տած. հաւատարիմ. տոչըք:

Affilier, տիլել, ն. ախտել. ծնեալ. տիլեալ:

Affiliation, տիլեալութիւն, էն. արդիպրատութիւն. ընդունելի ի հայրդութիւն պատիւ ընկերատութիւն. իրիշ. ընդիմաց:

Affilier, տիլել, ն. յարդիպրա առնուլ. ընդունել ի հայրդութիւն (պատիւ ընկերատութիւն). ընծայիլ երեւոյթ. վերջէ երեւոյթ երեւոյթ:

Affinage, տիւռք, ար. զտելն. պարզելն. տիլեալ:

Affiner, տիւռնել, ն. զտել. պարզել. 2. նրբել. առօսրատյուցանել. 3. ապնուա պոյն գործել (գհամ). տիլեալ. ծուռ երեւոյթ. 2. ընծիլիլ երեւոյթ. 3. լեղիլ երեւոյթ:

Affinerie, տիւռնէրէ, էն. արուեստանոց զտելոյ. ընդիլիւռնք:

Affineur, տիւռնեօր, ար. զտիչ. ծուիչ:

Affinité, տիւռնիթէ, էն. խնամութիւն. 2. յանկութիւն. նմանութիւն. խըմըլըք. 2. աւրթ. պինդերթ:

Affinoir, տիւռնոյր, ար. առնար նրբելոյ գկտաւ. փերնէն իւճելաբերթ ընծայ:

Affiquets, տիւքէ, ար, յտ. պատճառնանք կանանց. պիշեն:

Affirmatif, ive, տիւռմատիվ, իվ, տած. հաստատիչ. հաստատական. ծոտրբէ:

Affirmation, տիւռմատիօն, էն. հաստատութիւն. հաստատուն. ընծայ. ընդունիլ:

Affirmative, տիւռմատիվ, էն. բան հաստատութեան. հաստատական յատկութիւն. փերնէ ծոտրբէ:

Prendre l'—, հաստատել. ընդունիլ երեւոյթ:

Affirmativement, տիւռմատիվմն, ած. հաստատել. ընդունելով:

ընկերական. զեհոյեն. ս. ոչիչ. 5. պատերազմական. օրինական. ախտաստան:

— d'honneur, անձնամարտական կռիւ. գուայեն:

Aller à ses affaires, ներսել

Faire ses — յի պետութիւն. հրամայել ի ձեռին. հոգեկեր վարմունք:

Avoir — d'(argent), ունել կարողութիւն (արծաթոյ). (հղկեայ) գոհացուցանել օմանէ:

Cette maison est mon —, տունս այս ինձ կարի է պետական. պատերազմական ախտ ընդեն լինել:

Point d'—, ոչ. ոչ բնաւ. ոսկոր. հին:

Votre — est faite, վճռեալ է վասն քո. իշին գինի գիշեր տիր:

Affaires, յոյժ. պետական. պատահարք. վաճառ:

Affairé, ée, ած. բազմահոգ. իւր ինքեան զբաղ:

Affaissement, անկումն, ար. կքումն. 2. վատթարութիւն. ճնշումն. նուաստութիւն. 2. ինդ կոր կործանեալ. նուաստացեալ. 3. ինդ գոլմամբ զնաւ յատին կողմն. իւր ինքնիրեն, մանաւանդ ծովահարեալ. 2. ինձեն ցաւոյ պոչոտ անկումն:

Affaisser, անկուցանել, ն. ճնշել. գնատուցանել. յիրկիր իջուցանել. 2. ի կոր կործանել. նուաստացուցանել. նուաստութիւն. 2. ինոգ ի ինքեանէ, գովեստիւ գովել. 3. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 4. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 5. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 6. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 7. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 8. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 9. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 10. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 11. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 12. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 13. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 14. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 15. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 16. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 17. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 18. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 19. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 20. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 21. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 22. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 23. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 24. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 25. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 26. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 27. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 28. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 29. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 30. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 31. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 32. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 33. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 34. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 35. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 36. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 37. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 38. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 39. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 40. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 41. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 42. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 43. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 44. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 45. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 46. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 47. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 48. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 49. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 50. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 51. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 52. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 53. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 54. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 55. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 56. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 57. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 58. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 59. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 60. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 61. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 62. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 63. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 64. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 65. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 66. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 67. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 68. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 69. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 70. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 71. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 72. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 73. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 74. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 75. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 76. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 77. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 78. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 79. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 80. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 81. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 82. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 83. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 84. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 85. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 86. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 87. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 88. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 89. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 90. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 91. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 92. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 93. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 94. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 95. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 96. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 97. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 98. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 99. ինոգ ի ինքեանէ գոլմամբ. 100. ինոգ ի ինքեանէ գոլմամբ.

Adventif, ive, —վէն֊թիֆ, թիվ, —ծ · եկամուտ · ժառանգեալ կողմանակի. առեալ ի պարտէս · ը֊հասարակ մտից֊ներէ օտն, —բըղէ (մալ)։

Adverbe, —վէրբ, —ը. մէջբայական բայից · * մակբայ · ը֊րէ։

Adverbial, le, —վէրբ֊ալ, —ծ · մէջբայի բայից · ը֊րէի։

Adverbialement, —վէրբ֊ալ֊ը֊մէնթ, ած · իբրև ցմէջբայ բայից · *մակբայօրէն · ը֊րէ մէնթ իւր։

Adversaire, —վէրս֊էր, —ը · հակառակորդ · թշնամի. խ֊նդիր · պ֊ղձէն։

Adverse, —վէրս, —ծ · ընդդիմակաց · հակառակ · ւէրտ · ի֊րւը օղձն։

Adversité, —վէրս֊իթէ, թիվ · հակառակութիւն · չարիք · ազէտ · ւէրտ֊ութէ · դժբ֊խտ֊ութ֊ւն։

Adynamie, —դինամի, թիվ · անզօրութիւն · ի֊ժ֊ի֊ըւէ։

Aéré, ée, —էր֊է, —ծ · հովասուն · ուր օդը ընդհնն · *օդառնուկ · հովոտ։

Aérer, —էր֊է, ն. օդով տալ · դնել առաջի օդոյ · հովացնել֊ըր֊ի։

Aérien, ienne, —էր֊իէն, իէն, օդի պէս · հովի֊ի · հովացուցիչ · ծ֊ի։ 2. ած · Aérifère.

Aérier, —էր֊իէ, ն · պարզել, յատակել զօդս · հովացը ի֊ի֊ի։

Aérifère, —էր֊իֆէր, —ծ · օդաբեր (գործի մասին) · հովս իւրեր֊ին։

Aérographie, —էր֊ոգրաֆի, թիվ · օդագրութիւն · վ֊ի ի֊ւ հովս։

Aérolithe, —էր֊ոլիթ, ած · օդաքար · ի֊օդէն պ֊ղձէն ի֊ւ։

Aérologie, —էր֊ոլոժի, թիվ · օդախօսութիւն · ի֊ի֊ւ հովս։

Aéromancie, —էր֊ոմանսի, թիվ · օդահմայութիւն · հովս ֆ֊ղձուելուը։

Aéromètre, —էր֊ոմէթր֊ը, ած · օդաչափ · հովս ի֊ուելիֆ։

Aérométrie, —էր֊ոմէթրի, թիվ · օդաչափութիւն · վ֊ի֊ը ի֊ւ հովս։

Aérostat, —էր֊ոսթա, ած · օդապունդ · օդապնոց, օդաթաղոց գունդ · * օդապարիկ · վ֊ի֊ի հովս։

Aérostatique, —էր֊ոսթատիք, —ծ · օդապնոց (գունդ) · (մեքենայ) օդաթաղոց գնդի֊վ֊ի֊ի հովոյ ած։

Affabilité, —ֆ֊աբիլիթէ, թիվ · քաղցրութիւն · մարդասիրութիւն · հասի֊լի֊թ · ժ֊ր֊վ֊ի֊ի։

Affable, —ֆ֊ապլը, —ծ · քաղցր · մարդասէր · հասի֊լ֊ը֊ի֊ի։

Affablement, —ֆ֊ապլը֊մէն, ած · քաղցրութեամբ · մարդասիրութեամբ · ի֊ի֊ելը֊ը֊ւը։

Affadi, ie, —ֆ֊ադի, —ծ · անհամ · ի֊ամ · ի֊ի֊ը։

Affadir, —ֆ֊ադիր, ն · անհամ, չհամաժական գործել · ապականել · *տ֊ը֊ը֊ը ղօշ֊ֆ · ի֊ի֊ը֊ւը֊ի֊ի։

S'—, ն · անհամել · ի֊ի֊ը֊ւը֊ի֊ի։

Affadissement, —ֆ֊ադիս֊մէն, ած · անհամութիւն · 2. նողկալի · ի֊ի֊ը֊ւելէ · 2. ի֊ւ֊ը֊ն։

Affaiblir, —ֆեպլիր, ն · ակարացուցանել · 2. թեթևացնել, թերի եւ ապականի գործել · ի֊ւ֊վ֊ի֊ի֊ւ֊ի֊ի֊ի֊ի։ 3. (—ի֊ւ֊ի֊ի) ի֊ֆ֊ի֊ի֊ի֊ի֊ի֊ի։

Affaiblissement, —ֆեպլիս֊մէն, ած · տկարացուցանել · ի֊ւ֊վ֊ի֊ի֊ի֊ի֊ի։

Affaire, —ֆեր, թիվ · գործ · իրք · արարք · 2. գաւառ · 3. հոգս · վտանգ · աշխատութիւն · 4. մարտ պատերազմ · 5. վաճառականութիւն · գովազդութիւն · հաղորդութիւն (կենաց) · իւ · ծ֊ը֊ը֊ի֊ի · 2. ած֊վ֊ը · 3. ած֊ը֊

Ados, ածո, ար. առն ի շնագ առ սրմամբ. լինել ետևից։

Adosser, ածոել, ն. յենցուցանել (զմի իրս ուն). (արգելանքը) պայմանիմաք։

S'—, յ. յենուլ. պայանիմաք։

Adoucir, ածուցել, ն. քաղցրացուցանել. 2. ցածուցանել. ներմացուցանել. 3. յդկել. ետևլանիմաք. 2. ձևայնմանիմաք. խաղաղանալ. ետևել. 3. փոխ փոխ եղանք։

S'—, յ. քաղցրանալ. 2. ցածանալ. ներմանալ. 3. գազանանալ. ետևանիմաք. 2. ընդունիմաք. ձևայնմանիմաք. 3. ածել ածուլ եղանք։

Adoucissement, ածուցումն, ար. քաղցրութիւն. ներմութիւն. ամոքախառն խառնուած. 2. դադարումն. հանգիստ. 3. սփոփանք. ձևայնութիւն. 3. նուիրակ. 3. ընդունելի։

Adoué, ée, ածեալ, ած. պատգեալ. ընդունելի։

Adragant, ածական, ար. գազի խիժ. փիլրիք։

Adresse, ածուած, իգ. նպատակիր (նամակի). 2. անուանագիր. 3. գիր, ձեռագիր, յայտարարութիւն (առևտրանոց, խնդակից լինելոյ). 4. ճարտարութիւն. արուեստ. 2. իմ իւ համարձակ ետևել. 3. համրիչ. 4. ածողել. հետևողութ։

Remettre *կամ* **Envoyer une lettre à son —**, առաքել զմտաղին ի առհասանելոյ տեղին. ձեռնածոյ եղբինք ներկայիցիս։

Adresser, ածուել, ն. ուղղել. յդկել առ. ներկայացուցանել. իրաւել իմել։

—, ը. դիմագուցանել. ածումք. բաոն ներկայիցիս։

S'—, յ. դիմել. գեմ նկատել գնալ. 2. հայիլ. լինել ուղ-

ղակաց. 2. ուղիղ ածուել. ներկայիցիս։

Adriatique, ածական, ած. **La mer —**, Հանդրիան անդունդք. Ընդրիական ծով. վենետիկի ծովեզր, ետևրգիեզր։

Adroit, te, ածուած, ար, ած. արագ. ապագայի. շտյա. 2. հարտասր. խորագէտ. ընվէր. ածիր. 2. արիւն. ածելի։

Adroitement, ածուածքմամբ, գ. ապագայութեամբ. շուտափութեամբ. 2. հարտասրութեամբ. ընվէրընվէր. ածելիորէն. 2. արիւնաբար։

Adulateur, trice, ածողական, ած. ողջակէզ. առաւակատուպաս. խոնարհ։

Adulation, ածողանք, իգ. ողջանք. խոնարհութիւն։

Aduler, ածողանել, ն. փառաբանել. խոնարհանիմաք։

Adulte, ածողեալ, ած. ի չափ հասեալ. հասակաչափ. հասուն. ածոյիր. իրիր։

Adultération, ածողածուածոյ, իգ. նենգութիւն. ապականանելն. հիւթ փոխիմ։

Adultère, ածողածուած, ար. շնութիւն. 2. շուն. շնացող. պոռնիկ. 2. պոռնկաբար։

—, ած. շնութեան. 2. ապականական. նենգական. պիճուճ. 2. պօրնոգրական. հիւթ փոխիմ։

Adulterer, ածողածուել, ն. խարդախել. ապականանել (ըստ գրոց). (ի լաճ) հիւթ փոխիմ։

Adultérin, rine, ածողածական, ած. շնութեան (որդի). փիչ։

Aduste, ածուած, ած. այրեցեալ (հիւթ մարմնոյ). խանձր։

Adustion, ածուածքմամբ, իգ. խարան. այրեցած. խոփմ. խանձր։

Adventice, ածվնդրեալ, ած. հիւանդութիւն. ծառրամութիւն. ազգրոտան ախտ։

ատչ · մուտակարար · փո-
փոխարէն · փո-ինչ-ևնչ ։
Administration, ատենա-
պետութիւն, եր · պարծակա-
լութիւն · տեսչութիւն · 2 ·
պարծակալք · տնտեսք · 3 ·
մուտակարարութիւն · փո-
փոխարէնք · փո-ինչ-ևնչեր · 2 · փո-ինչ-ևնչեր · 3 · ինչ-
ըն երիս ։
Administrer, ատենապետել,
ն · վարել · տնտեսել · յան-
ձանձել · 2 · մուտակարարել ·
պաշտել (գևտրհաւրդս) · 3 ·
տալ · ն · ածել · ի մէջ բերել ·
ընծիւղ ընվէրել · խոտել եր-
ել · 2 · փնչիւք խոշորըն
ինչեր երիս · 3 · վէրել · 4 ·
ձեռին երիս · խղոզ երիս ։
Admirable, ատիսապէս,
ած · զարմանալի · աճիւղ · աճապիղ ։
Admirablement, ատիսա-
պէսին, ած · զարմանալապէս ·
շուրջառաքեալ ինարզ ըստ ։
Admirateur, trice, ատի-
սատէս, տիկ, ած · զար-
մացօղ · ինքնահիւ-պ եղեն ։
Admiratif, ive, ատիսատի-
կեան, կենաց, ած · զարմանալոյ · զար-
մացական · 2 · զարմացուցիչ ·
խոնիճապէ · 2 · հայրաբեր եղիճ ։
Admiration, ատիսաւթիւն,
եր · զարմանք · աքանչանք ·
ինքնահիւ-պ · շուրմ ։
Admirer, ատիսել · ն ·
զարմանալ · ինքնահիւ-պ երիս ։
Admissible, ատիսելի, ած · ընդունելի · ֆապաղ
օրհնաճեսի ։
Admission, ատիսիւթիւն, եր ·
ընդունելութիւն · ֆապաղ
օրհնութիւն ։
Admodiateur, ատմօգիա-
տէս, ար · վարձակալ · ար ի
վարձու ունի · փիրաճը ։
Admodiation, ատմօգիա-
ւթիւն, եր · վարձակալութիւն ·
փիրայիս ալիս ։
Admodier, ատմօգիել, ն ·
վարձել · առնուլ ի վարձու ·
փիրայիս ինարհել ։

Admonéter, ատմենիգիր,
ն · խրատել, ի ծանծուկ կըշ-
տամբել (գատաւորի) · (շէ-
րան) նահիճին վէրել ։
Admonition, ատմենի-իւթիւն,
եր · խրատ · յուշատրտու-
թիւն · նահիճին ։
Adolescence, ատօլէսանի,
եր · երիտասարդութիւն ·
տէրի ֆանըլըլէր ։
Adolescent, ատօլէսանի, ած ·
երիտասարդ · տէրի ֆանըլը ։
Adoniser, ատօնիզել, ն ·
պատճուճել · փի-ըզեն վէրել ։
S'—, ի · պճնել · զարդարել
զանձն առ գեղեցիկ երա ե-
րեւելոյ · փի-ըզենի · ինչիւթ
ֆա-ըզանիմ ։
Adonner (s'), ա'ատմել, ի ·
առ զանձն · պարապել · փեն
վէրել · ձըզա-ը օլմէ ։
Adopter, ատօբդել, ն ·
յորդեգրիս առնուլ · 2 · ընդ-
ունել · հաւանիլ · օղա-ը
ըզա ֆապա-ը երիս · 2 ·
ֆապա-ը երիս ։
Adoptif, ive, ատօբդիճի,
իվ, ած · յորդեգիրս առեալ ·
պատուաստիւ (արդի) · 2 · ար
յորդեգիրս առնու · ճան երի-
ըզա · 3 · օղա-ըը-ի ըզան ։
Adoption, ատօբդիւթիւն, եր ·
արդեգրութիւն · օղա-ըը-ը-
ըմ ։
Adorable, ատօրաբլը, ած ·
արժանի երկրպագութեան ·
ամծարոյ · 2 · գովելի · ազնիւ ·
իզուրհիճ ըզայրհիճ · 3 · ըզա ·
ճըհրա-հ ։
Adorateur, ատօրատէս,
եր · երկրպագու · 2 · յան-
կացօղ · ինճրե ֆըզան · 2 ·
ըզբէ · հաբէ ։
Adoration, ատօրաւթիւն,
եր · երկրպագութիւն · 2 ·
սաստիկ սէր · ինճրե ֆըզմա ·
2 · ըզբէըզբէ ։
Adorer, ատօրել, ն · եր-
կիր պագանել · 2 · սաստիկ
սիրել · պաշտել · ինճրե ֆըզ-
մէ · 2 · ըզբէ օզմէ · ըստմէ ։

Adepte, ասիեպտ, ար. մի-
ջատեումբ, խնկատեու (խոր-
հըրդոց, ազանդոց, գիտուե-
ցեալ խմիք). 2. տեղեակ
առկէփոխուեցեան. էլ էն-
պէ՛նէ վ-ֆ-ֆ. 2. ալիըն
էֆիյ-ցըալ։

Adéquat, ate, ասիքուա-
ատ, ած. հաամեմատ. կատա-
րեալ. ճշմ. ընէֆիլ։

Adhérence, ասիե-այ-
նէ. յարկուեցեան. կցուած.
2. յարկէն ի կարծիս ուրուք.
միութեան. պէրէկէէֆ. 2.
ընուֆիտուրէէ։

Adhérent, ente, ասիե-
ան, այթ, ած. յարեալ.
կցեալ. պէրէկէէֆ։

Adhérent, ասիե-ան, ար.
կողմնակից. պաշտպան. ըն-
ֆ-ասար։

Adhérer, ասիե-է, ն. յա-
րիլ. կցիլ. 2. գՀնա երբեմն
գկարծեաց ուրուք. պէրէկէէֆ
օլմաք. 3. ընուֆիքէ օլմաք։

Adhésion, ասիեզէօյ, էն.
միաւորութեեան. յարուածք.
կցուած. 2. մուրհակ մուա-
հիլայ ի դաշինս. պէրէկէէֆ-
2. էլըիհաֆ ակնէտէ։

Adiante, ասիօնդ, ար.
Ճարխատ. տե. պուշըըը ֆուրա։

Adieu, ասիէօ, ած. ողջ մնաս.
բարեաւ մնաս. 2. երթիքէր
խաղաղութեեամբ. Ալլահա
ամանըլափըէ. 3. ակլօդին էլէ։

Adieu, ասիէօ, ար. հրաժ-
եշտ. հրաժարական ողջ-
ոյն. վէրա. ած ակլամ։

Dire — à qch., հրաժեշտ
տալ. վ-ը կէըէ։

Si la fièvre vient à redoubler, adieu le malade, եթէ
ջերմն գայրանայցէ՝ վճա-
րեալ է վասն հիւանդին.
ըստ մեծ առաջի՝ ըստ ասելոյն
էլէ ապիդէ տէր։

Adipeux, euse, ասիքէօ,
էօզ, ած. ճարպաւար. ճար-
պէ էօզլէ։

Adjacent, ente, ասիօ-
ան, այթ, ած. կից. մերձա-
ւոր. առհասարակից. պէրէկէ-
էֆ. ինէօրուզ։

Adjectif, ասիէքթիֆ, ար.
վերադիր. ածական. վ-ֆ։

Adjection, ասիէքսիօյ, էն.
յաւելուածուեցեան. ֆ-ըմ։

Adjectivement, ասիէքթի-
վըման, մ. իբրեւ վերադիր.
վ-ֆ ըսուէնէյլէ։

Adjoindre, ասիօ-էյնը, ն.
յաւելու. դնել օգնական.
ֆ-ըմ-ֆ. այոսէֆթալ ֆօմֆ։

Adjoint, ասիօ-էյ, ար. ե-
ռակայապահ. օգնական. վէ-
էլ. ը-ըսըմ-ըը։

Adjonction, ասիօյէ-իօյ,
էն. դնելն օգնական. ը-ը-
սըմ-ը ֆօմ։

Adjudant, ասիէ-ֆան, ար.
բաղկաւկից, աջակից պօրա-
պետ. ը-ըսըմ-ը. փ-լաչէմ։

Adjudicataire, ասիէ-փէ-
ֆասիե, ար. ընդունող. որ
առնու ինչ իրաւամբք գա-
ւառասանի. հէ՛-ֆ ընէրէ էնէ
մ-լէէ օլան։

Adjudication, ասիէ-փէ-
ֆ-իօյ, էն. առնլի իրաւամբք
գառասանի. հէ՛-ֆ ընէրէ
էնէ վէրմէ։

Adjuger, ասիէ-էէ, ն.
հաստատել վճռով գա-
ռասանի. առ իրաւամբք
գառասանի. հէ՛-ֆ ընէրէ
էնէ վէրմէ, ինէ-լիմ էլմէ։

Adjuration, ասիէ-ա-
իօյ, էն. երդմնեցուցանելն.
ֆ-ա։

Adjurer, ասիէ-է, ն.
երդմնեցուցանել (զգեւս).
ֆ-ա օֆ-մաֆ։

Admettre, ասմէդ-ը, ն.
ընդունել. ֆ-ա-լ էլմէ։

Adminicule, ասմինիքիւ-լ,
ար. նեցուկ. նպաստ ի ցու-
ցանել զիրաւունս. իսկ
նէչանէ։

Administrateur, trice,
ասմինիս-ա-ասիօ-, ա-իս,
ար. եւ էն. գործակալ. ան-

էլ. ասել. 2. հեռացնել. անհետանալ. ջնջել. անհետ. 3. ասել. խոհուր. խաբեբա. 4. մոլորել. ընկճել. ոչնչացնել ուժը հիասթափ. 5. ներքնաբան փոդոհեր։

Acteur, trice, սուբյեկտ, ը. դերձիչ. գործակից. 2. խնդկատակ. պատաներ. խաղաղ. էլևնյան. 2. ընտելանք. մոլորել։

Actif, ive, սուբյեկտիվ, իվ, ական. ապրող. գործող. ապրելյական. *ներգործական. 2. գործական. 3. ճշմարիտ. իրատեսյալ. 4. գործող. շտապ. (իրի՛լ) ինքնագործ. ասիլ. ֆոխլ. ընթերք խոսք. 2. ասիճ. 3. ասահիճ. 4. իլիս-ըսը. վերին։

Dettes actives, փոխ. լրացուցիչ։

Action, սուբյեկտ, իվ. գործ. իրք. 2. ապրելյունիւն. 3. կռիւ. մարտ. 4. հրապարակ. շտապ. 5. շարժառիթ (ձիու ապ, մարդկոյ). կերպարանք. դիր. 6. գաղափարական իմաստ. գաղ. 7. բաժանորդական յընկերության վաճառականոց. իլ. 2. ընթերք. 3. ճիշդ. 4. իրավունքի. 5. հարկադրել. ընթրեցնել. 6. վիճակ. վիճակ ելնելիք անհետացնել. 7. ընդհանուր հիասթափությունը. սուբյեկտ։

— **de grâces**, շնորհակալության. ընկերական։

Actionnaire, սուբյեկտ, ը. բաժանորդ յընկերության վաճառականոց. ընդհանուր հիասթափը. անհիմար։

Activement, սուբյեկտիվ, ական. ժրաջան. 2. յապրելական միտս. *ներգործաբար. իրավ. 2. ոչ-ընթերական։

Activer, սուբյեկտ, ել. ի գործ մտաւորացնել. փութացուցանել. ընդհանուր վերջ. ոյոչ ֆուլըմ։

Activité, սուբյեկտիվ. իվ. ապրելյական կարողություն. ապրելյություն. զօրություն. 2. փոյթ. ճիգ. արագություն. ժրաջանություն. ֆուլ-վիճակ ելնելիք. ընդհանուր. 2. ճահիճ. ընդհանուր. ընդհանուր. 2. ճահիճ. ընդհանուր. ընդհանուր։

Actuel, elle, սուբյեկտիվ. ական. իրատական. արդիականական. ճշմարիտ. 2. այժմեան. առաջիկայ. ներկայ. հոլը. ընթերք։

Actuellement, սուբյեկտիվ-ական, ոն. այժմ իսկ. արդ. այժմիկ. հոլը. ընթերք։

Acut, սուր, ական. առաջ. հատուած. սիվրի. փշոտին։

Acutangle, սուր-գոյնիչ, ական. սրանկիւն (երկրանկիւն). (սուր-ընդ) ինչ։

Adage, առած, ը. առակ. ճոխ։

Adaptation, առաջադրություն, իվ. պատշաճեցուցանելը. առյարմար։

Adapter, առաջադրել, ը. պատշաճեցնել. առյարմարել։

Addiction, սուբյեկտիվ, իվ. կարգելը. առհմանելը. ֆոյր վերջ. ընդհանուր ինչ։

Addition, սուբյեկտիվ, իվ. յաւելուած. 2. յաւելուած համարողական. գումարուած. իլավ. 3. ճիշ. ֆար ճիշ։

Additionnel, elle, սուբյեկտիվ, ական. յաւելեալ. վերադիր. արհեստական։

Additionner, սուբյեկտիվ, ը. գումարել գիտել. յաւելուլ. (բոխտոր) ճիշ ընդհանուր։

Adducteur, սուբյեկտ-ըսը, ար. շարժիչ դնդերը. ապընդհանուր։

Adduction, սուբյեկտիվ, իվ. շարժելը դնդերայ. ապընդհանուր ինչ։

Ademption, առանձնություն, իվ. յիւրա կոչուած. բառնալը պշնորհս. զպարգեւս. պահելի իրէն ալ։

Adénologie, սուբյենոլոգիա. իվ. առաւելութ գեղձից մարմնոյ բ՛ըսն գործը։

Adénotomie, սուբյենոտոմի, իվ. հանգամանքը գեղձից հերձելոյ. ընդհանուր-ը գործը։

Achromatique, ած. անգոյն. բեռնոսիկ։
Acide, ած. թթու. կծու. գաժան. խէլի. փեռնի։
— , ած. թթուասիրութիւն. թթու. թթու աղ. հոփիկ. պէր նեվ ըլա։
Acidité, իգ. թթուասիրութիւն. գաժանութիւն. խէլիլիք. փեռնիլիք։
Acidule, ած. փոքր մի թթու. խէլիճկ։
Aciduler, ն. փոքր ինչ թթու գործել. խէլիճկ եղնել։
Acier, ած. երկաթի տիսակ. պողպատ. չէլիք։
Aciérer, ն. սիսել. պողպատիկ գործել. չէլիք եղնել։
Aciérie, իգ. գործարանց պողպատիկ երկաթոյ. չէլիճկ փեռիներեն։
Acolyte, ած. արբանեակ. ջահընկալ. փեղիկ։
Aconit, ած. ակոնիտոն. տկ. խանիճառ նեմբ։
Acoquiner, ն. ընդհանուր յանկուցանել. առվորեցուցանել. ճեչղ եղնել։
S'—, ն. յարկալ կալ. առվորել. փոփանմոք. ալըլմոք։
Acoustique, իգ. ուսուցիչ ձայնից, լսելեաց. իմ իլ ալըլմոք։
Acquéreur, ած. առուցիչ. գնող. եփնեն. ալըն ալան։
Acquérir, ն. առանալ. գնել. եփնմոք։
Ce vin acquiert, գինին զօրանայ. ընդլայնի ալիքնենյօր։
S'—, ն. շահիլ. գալանմոք։
Acquêt, ած. առեալ. առուցեալ ինչ. շահ. ձեռնարկ. գալանի։

Acquiescement, իգ. համաձայնութիւն. բիղա։
Acquiescer, ն. զիջանել. համանել. բաղի օլմոք։
Acquis, ած. համոզութիւն. նահիլմոք։
Acquisition, իգ. առուցուածք. առուցուած. եփնիմ. մալ։
Acquit, ած. թուղթ հաստուցմանն. 2. հաստուցուածն. եփա նիչղթիրեն. 3. եօթնեն։
À l'— կամ Pour l'— de sa conscience, վասն զխիղճ մտացն հանգուցանելոյ. գալ-ծինի բահալմոք իչի։
Faire qch. par manière d'—, հարեւանցի, յանհոգս գործել. ենալիեն գալծինի իչնեն։
Acquitter, ն. զատս կացուցանել (ի պարտուց). արձակել. ազատել. 2. հաստուցանել. 3. կատարել. 4. հանգուցանել (զխիղճ մտացն). հաճի եղնել. 2. եօթնեն. 3. անօղնեն եփա եղնել. 4. (գալանին) բահալմոք։
S'— d'un devoir . . . կատարել զպարտս . . . պօչնա-նա իմբ եղնել։

Acre, իգ. արտավար մի եւ կէս. պէր պահալմոք գեօնիմ։
Âcre, ած. փոխած. թաշհատ. բարկ. գառն. փեռիր. փեռիճ. ածմիրոք։
Âcreté, իգ. կծուութիւն. դառնութիւն. փեռիրլիք. փեռիճլիք. ածըլըք։
Acrimonie, իգ. կծուութիւն. գաժանութիւն. փեռիրլիք. փեռիճլիք։
Acte, ած. գործ. արգիւնք. 2. վկայ. հրամայն. արձանագիր. մուրհակ. 3. գործ. ընծայութիւն. յայտարարութիւն. 4. գիտացուր մտաւն խաղաց թատրից. 5. մատաուածն ի գպրոցս.

S'—, ն. տալ գիմիկուն (յարմ) · ուիթուածը (գուալուա) վերջե։

Accumulation, ակի-փո-լուիօղ, ին. կուտակումն (ձեւ ճարտարախոսական)· կիտ-ուիթի։

Accumuler, ակի-փո-լե. ն. կուտալ. ժողովել. իբրեւ։

Accusable, ակի-զուիլը, ած. արժանի ամբաստանութեան. ըսպիւս. չէվալ ուլանուր։

Accusateur, trice, ակի-զափեօ, գուխա, ին. ամբաստան. չէվողը։

Accusatif, ակի-զափիֆ, ած. հայցական. նաուղ։

Accusation, ակի-զուիօղ, ին. ամբաստանութիւն. գատախազութիւն. չէվա։

Accuser, ակի-զե, ն. ամբաստան լինել. 2. ըսպգատանել. յանդիմանել. 3. խոստովան լինել. 4. յայտ առնել. ծանուցանել. չէվեցնել կիտե։ 2. փընաւոք. ինուչէր վերջե։ 3. իրիւրաք կիտե։ 4. պէյան կիտե։ կեսուիերջե։

Acensement, ասանըմ, ած. տալն ի վարձ, ի տակ։ փէրայս վերջե։

Acenser, ասանե, ն. ի վարձու տալ. տալ տակիս։ փէրայս վերջե։

Acéphale, ասեֆալ, ած. անգլուխ. 2. անգլուխ. ապատ. պուրդ. 2. փեռնէ պուրդ։

Acérain, aine, ասերէն, էն, ած. պողպատակերպ. չերչիւֆեն։

Acerbe, ասերպ, ած. գաժան. ֆիֆու. 2. խիստ. դառն. փէրէք. կուչի. 3. ասրի։

Acérer, ասերե. ն. սիսել պերկասի. ասա վերջե։ չերչիւֆ կիտե։

Acéteux, euse, ասեթէօ, կօզ, ած. քացախաւոր. սիրֆէ պուրդը։

Achalander, աչալանտե. ն. յաճախել զգնողս. հայիթայ-ֆիել յաճախարգս. գնողիք րն փէյտա կիտե, ըզգալմամբ։

S'—, ն. առնել գնողս. բազմանալ յաճախարգաց. իշլեփ ալմաք. գնողիքիւ ըզգալմամբ։

Acharnement, աչառնըման, ած. կատաղութիւն. յամառութիւն. պինգ առնելն. կիտհավէսը. ինաք. գովբառմա։

Acharner, աչառնե, ն. գիշախանձ առնել. 2. գայթայուցանել. գրգռել. (փեօփեփ վերջե) գան, ըսկսեալ ուիրիլ կիտե. 3. ախորժմամբ կալ. ախէ գովբառմաք. գըշմաք. 2. գովի պատրմաք։

S'—, ն. գիշախանձ լինել. կատաղել. գայթանալ. 2. կարի խմի յարել. պնդանալ կալ. ախէ գովբառմաք. գըշմաք. 2. գովի պատրմաք։

Achat, աչա, ած. գնուածն. գին. 2. գնաւ իրք. գնածդք. առնըն ալմա. 3. առնըն ալընմըշ չէյ։

Ache, աչ, իգ. ձիաչախուր. ախ. իքպանի մազպառնօս։

Acheminement, աչընտնըման, ած. ճանապարհ. պատրաստութիւն. իօլ. հազըրլըգ։

Acheminer, աչընտնե, ն. կարգել. պատրաստել. 2. կրճտել. վարժել (գերիւսար). ընդայս գօմաք. հազըրլըմաք. 2. (ոմը) ալընկընմաք։

S'—, ն. յուպի անկանել. իօլա պիւրնիք։

Acheter, աչէտե, ն. գնել. առնըն ալմաք։

Acheteur, աչէտեօ, ած. գնող. առնըն ալան։

Achevé, ée, աչէվե, ած. կատարեալ. ինքնին. փերֆէյթ. գործըն ալընը պուրնու։

Achèvement, աչէվման, ած. կատարած. վախճան. պիթիք. ինքնին։

Achever, աչէվե, ն. կատարել. վախճանել. պիթիրտե. ինքմէ եյլիքե։

Achoppement, աչօփըմ, ած. Pierre d'—, քար գայթակղութեան. խոչ. չէրէ։

Accouplement, ած-ՓԼԸ-ման, ար. զոյգք, լուծք (եզանց). 2. խառնք անասնոց. (ԲօԹԸ-Ա) ԼԻՓԻՒ. 2. ԼԻՓԻԼԻՔՆԻ:

Accoupler, ած-ՓԼԻ, ն. միաւորել. զուգել. 2. լծել. 3. ի խառնս ածել. ակրԼԻՆԻՐՑԵ. ԼԻՓՆ ԿՏՈՒ. 2. ՓօՂՑԵ. 3. ԼԻՓՆԼԻԼԻՐՑԵ:

Accourcir, ած-ՈՐՏ, ն. կարճել. Համառօտել. ԹԸ-ՈՐԼՑԵ:

Accourcissement, ած-ՈՐՏԻՐ-ման, ար. կարճուածք. ԹԸ-ՈՐԼՑԻՆ. ԹԸ-ՈՐԼՑԵ:

Accourir, ած-ՈՐԻ, Ն. ընԹացանալ. երԹալ. ակնԹրՑԵ. ԿՏՑԵ:

Accoutrer, ած-ՔՈՒ, ն. զարդարել եւ պատճառել. պճնացնել. ԹԻ-ԱՆ ՎԻՐՑԵ:

Accoutumance, ած-ՔԻ-ման, նե. սովորութիւն. ԱԼԸԼԱՆԼԸ:

Accoutumer, ած-ՔԻՑ, ն. ընդելուցանել. սովորացուցանել. ԱԼԸԼՑԵ. — , Ն. սովոր լինել. ածիլ ԼՑԵ:

S'—, Յ. ընդելանալ. սովորիլ. ԱԼԸԼՑԵ:

Accréditer, ած-ԿՐԻԹ, ն. Համարառել զՀամբաւ, զյարգ աւրուք. 2. Համառարմացուցանել (զգրոյցս, զգեղապանն). ՏՐԻՒՈՒ ՎԻՐՑԵ. ՏՐԻՒՈՐԸՆԸ ԿԵՐԻՆԻ ՅԵՐԻՒՑԵ. 2. ՏՈՒՀԻՒ, ՏՈՒՐԻՔ ԿՏՈՒ:

Accrétion, ած-ԿՈՒՈՅ, նե. ածուած. ԱՐՏՈՒՄ:

Accroc, ած-Օ, ար. պատառուած. 2. կորակուած երկաԹ, կարԹ. 3. խոչընդոտն. գԺուարութիւն. ԿԸՐՏԸ. 2. ԼԻՆԻԼ. 3. ԿՆԻԼ:

Accroche, ած-ՕՂ, նե. արգել. ԿՆԻԼ:

Accrocher, ած-ՕՂԻ, ն. կախել զբեւեռաց. 2. ընդունել. ՀԳԻԼ կոցաւոր երկաԹով. 3. յիրկարել. 4. ընդՀարկանիլ, բախիլ ընդ կառս. 5. կորզիլ ՀնարԻՒք. 6. կառուցանել արգիլուլ. ածմոփ. ԻԼԻՂԻՐՑԵ. 2. ՏՈՒՀՄոփ. ԼԻՆԻԼ ԻՒՐ ԼԵՑԵ. 3. ԼԻՆՁԻՐՑԵ. 4. արտոյսը ըմՏՄոփ. 5. ածՐՄոփ. 6. ԻԼԻՂԻՑ ՏՈՒՀՄոփ:

S'—, Յ. կառուիլ. կառչիլ. 2. յարիլ. ԻԼԻՂԻՑ. 2. ԻՈՒՆԱՂՄոփ:

Accroire (faire), ՖԻՑ ած-ԳՈՒԱԾ, ն. պատրել. Համառարմացուցանիլ. ալԹամՄոփ. ՊՈՒՆՈՒՔՐՄոփ:

S'en faire accroire, մեծամտիլ. ՓաղՐուԼՄոփ:

Accroissement, ած-ԱՃՄԱՆ, ար. ածումն. արՄՈՒՄ. ալՁօՂԻՑ:

Accroître, ած-ԱՃՑՐ, ն. ածեցուցանել. արՄՐՄոփ:
— , Ն. ածիլ. առաւելուլ. արՄՈՒՄոփ:

S'—, Յ. ածիլ. բազմանալ. արՄՈՒՄոփ. ԸՁԸՄոփ:

Accroupir (s'), ած-ԳՈՒԻ, Յ. կքիլ. նստիլ ի ծունգս. ԼԻՕՂԸՄոփ:

Accroupissement, ած-ԳՈՒԻՄան, ար. կքեալ նստիլն ի ծունգս. ԼԻՕՂԻՒՆ ՕՇՈՒՐՄա:

Accueil, ած-ԻՕՂ, ար. ընդունելութիւն. սիրապատիրուԹիւն. ՓոպՈՒԼ ԿՈՒՄ. ԻԼԻՒԻՖՈՒՄ:

Accueillir, ած-ԻՕՂԻ, ն. ժողովել. առնՁԱԿանիլ. 2. Հաւանիլ ի վիրոյ. ընդունել. ՓոպՈՒԼ ԿՈՒՄ. ԻԼԻՒԻՖՈՒՄ ԿՕՈՒՐՔՐՄոփ. 2. (ԲոՂՄոր) ՇՈՒՐՄոփ, պոռՄոփ:

Accul, ած-Ի, ար. անիլ ճանապարՀ. 2. առ. խոռոչք. 3. փոքրիկ նաւահանգիստ. 4. ցիցք ի կառչուցանել. ԸՁԻՄՂ ՕՁՄ. 2. պոռՄոփ. ԸՆՁՈՒՐ. 3. ԻՒՐԻՄ ԻԼԻՄան. 4. պոռՐպոռՐացՄոփ ՓոպՂԸՆ:

Acculer, ած-Ի, ն. սլընդել. յանձուկս, ի տրտս արկանել. փակել. ՈՁՄոփ. պոռ, պոռՑՂ ՕՁՄոփ:

ընդլայնում. ընդարձակ կրնամ. 4. ուժգնութ. ջղի ներշնչում. 5. պոչը կրնամ:

S'—, ն. հանգչիլ. դիւրիլ. 2. պիղծանալ. պատշաճիլ գանձին. 3. իրաւախտրհ լինել. 4. ըմպել (գինի). արբեցնալ. ըմհամբլանմութ. 2. ուժգնութ. 3. ուշաշմութ. 4. ինգնութ. լուծում. 5. ընդունիլ. ներել. 6. ներդաշնակիլ. 7. ներդաշնակել. 8. ներդաշնակիլ. 9. ներդաշնակել. 10. ներդաշնակիլ. 11. ներդաշնակել. 12. ներդաշնակիլ. 13. ներդաշնակել. 14. ներդաշնակիլ. 15. ներդաշնակել. 16. ներդաշնակիլ. 17. ներդաշնակել. 18. ներդաշնակիլ. 19. ներդաշնակել. 20. ներդաշնակիլ. 21. ներդաշնակել. 22. ներդաշնակիլ. 23. ներդաշնակել. 24. ներդաշնակիլ. 25. ներդաշնակել. 26. ներդաշնակիլ. 27. ներդաշնակել. 28. ներդաշնակիլ. 29. ներդաշնակել. 30. ներդաշնակիլ. 31. ներդաշնակել. 32. ներդաշնակիլ. 33. ներդաշնակել. 34. ներդաշնակիլ. 35. ներդաշնակել. 36. ներդաշնակիլ. 37. ներդաշնակել. 38. ներդաշնակիլ. 39. ներդաշնակել. 40. ներդաշնակիլ. 41. ներդաշնակել. 42. ներդաշնակիլ. 43. ներդաշնակել. 44. ներդաշնակիլ. 45. ներդաշնակել. 46. ներդաշնակիլ. 47. ներդաշնակել. 48. ներդաշնակիլ. 49. ներդաշնակել. 50. ներդաշնակիլ. 51. ներդաշնակել. 52. ներդաշնակիլ. 53. ներդաշնակել. 54. ներդաշնակիլ. 55. ներդաշնակել. 56. ներդաշնակիլ. 57. ներդաշնակել. 58. ներդաշնակիլ. 59. ներդաշնակել. 60. ներդաշնակիլ. 61. ներդաշնակել. 62. ներդաշնակիլ. 63. ներդաշնակել. 64. ներդաշնակիլ. 65. ներդաշնակել. 66. ներդաշնակիլ. 67. ներդաշնակել. 68. ներդաշնակիլ. 69. ներդաշնակել. 70. ներդաշնակիլ. 71. ներդաշնակել. 72. ներդաշնակիլ. 73. ներդաշնակել. 74. ներդաշնակիլ. 75. ներդաշնակել. 76. ներդաշնակիլ. 77. ներդաշնակել. 78. ներդաշնակիլ. 79. ներդաշնակել. 80. ներդաշնակիլ. 81. ներդաշնակել. 82. ներդաշնակիլ. 83. ներդաշնակել. 84. ներդաշնակիլ. 85. ներդաշնակել. 86. ներդաշնակիլ. 87. ներդաշնակել. 88. ներդաշնակիլ. 89. ներդաշնակել. 90. ներդաշնակիլ. 91. ներդաշնակել. 92. ներդաշնակիլ. 93. ներդաշնակել. 94. ներդաշնակիլ. 95. ներդաշնակել. 96. ներդաշնակիլ. 97. ներդաշնակել. 98. ներդաշնակիլ. 99. ներդաշնակել. 100. ներդաշնակիլ.

Accompagnement, ներդաշնակիլ, ար. յատկապիսի ներդաշնակիլ. ընկերակցիլ. 2. ձայնակից ընկերակցիլ երգոց. 3. հանդերձանք. պարագայ. խոշոր ուշադրութ. ոչնչ ինչ. 2. ուղեկցութ. 3. ներկայութ.

Accompagner, ներդաշնակել, ն. ուղեկից լինել. 2. ձայնակից լինել յերգս. 3. միաւորել. յաւելուլ. 4. ի դէպ գալ. վայելել. պերճացուր ինչ. 2. ուղեկցել. 3. ուղեկցել. 4. ներդաշնակել. 5. ուղեկցել. 6. ներդաշնակել. 7. ներդաշնակել. 8. ներդաշնակել. 9. ներդաշնակել. 10. ներդաշնակել. 11. ներդաշնակել. 12. ներդաշնակել. 13. ներդաշնակել. 14. ներդաշնակել. 15. ներդաշնակել. 16. ներդաշնակել. 17. ներդաշնակել. 18. ներդաշնակել. 19. ներդաշնակել. 20. ներդաշնակել. 21. ներդաշնակել. 22. ներդաշնակել. 23. ներդաշնակել. 24. ներդաշնակել. 25. ներդաշնակել. 26. ներդաշնակել. 27. ներդաշնակել. 28. ներդաշնակել. 29. ներդաշնակել. 30. ներդաշնակել. 31. ներդաշնակել. 32. ներդաշնակել. 33. ներդաշնակել. 34. ներդաշնակել. 35. ներդաշնակել. 36. ներդաշնակել. 37. ներդաշնակել. 38. ներդաշնակել. 39. ներդաշնակել. 40. ներդաշնակել. 41. ներդաշնակել. 42. ներդաշնակել. 43. ներդաշնակել. 44. ներդաշնակել. 45. ներդաշնակել. 46. ներդաշնակել. 47. ներդաշնակել. 48. ներդաշնակել. 49. ներդաշնակել. 50. ներդաշնակել. 51. ներդաշնակել. 52. ներդաշնակել. 53. ներդաշնակել. 54. ներդաշնակել. 55. ներդաշնակել. 56. ներդաշնակել. 57. ներդաշնակել. 58. ներդաշնակել. 59. ներդաշնակել. 60. ներդաշնակել. 61. ներդաշնակել. 62. ներդաշնակել. 63. ներդաշնակել. 64. ներդաշնակել. 65. ներդաշնակել. 66. ներդաշնակել. 67. ներդաշնակել. 68. ներդաշնակել. 69. ներդաշնակել. 70. ներդաշնակել. 71. ներդաշնակել. 72. ներդաշնակել. 73. ներդաշնակել. 74. ներդաշնակել. 75. ներդաշնակել. 76. ներդաշնակել. 77. ներդաշնակել. 78. ներդաշնակել. 79. ներդաշնակել. 80. ներդաշնակել. 81. ներդաշնակել. 82. ներդաշնակել. 83. ներդաշնակել. 84. ներդաշնակել. 85. ներդաշնակել. 86. ներդաշնակել. 87. ներդաշնակել. 88. ներդաշնակել. 89. ներդաշնակել. 90. ներդաշնակել. 91. ներդաշնակել. 92. ներդաշնակել. 93. ներդաշնակել. 94. ներդաշնակել. 95. ներդաշնակել. 96. ներդաշնակել. 97. ներդաշնակել. 98. ներդաշնակել. 99. ներդաշնակել. 100. ներդաշնակել.

Accomplir, կատարել, ն. լնուլ. կատարել. ներդաշնակել. ներդաշնակել. ներդաշնակ

Acception, ածական, ած. *միտք (բառից)*. *նշան*։
— **de personnes**, *ակնառություն*. *աչառանք*. *խոհեր ինձ-է պատճառ*։
Accès, ածախ, ած. *մերձենալն*. *մուտք*. 2. *գալուստ*, *հասանելն ի վերայ (ջերմանն)*. *խոփլամբ*. 3. *ինձ-է*. *նոպիմ*. *նոպիկն*։
Homme d'un grand —, *այր քաղցր*. *լսելիք*։
Accessible, ածականի, ած. *դիւրամատոյց*. *մարդասէր*. *համակրաւորեալ*. *լսելիք*։
Accession, ածականի, ած. *մատանելն ի գահին այլոց*. *հաստանութիւն*. 2. *յաւելուած*. *ամուսին*. *այրըլարը ահագին ինձ-է*. *գայթակղիլ*. 2. *ընկնիմ*։
Accessit, ածական, ած. *մերձեցաւ*. *երկրորդ կամ մօտապոյն սահմանն քաջութեան ի պարտս*. *գովել ինձ-է*։
Accessoire, ածականաբար, ած. *հետամուտ*. *յաւելուածոյ*. *գործիք*. *լրհիկ*։
Accident, ածական, ած. *դիպուած*. *ի դիպաց արգասիք*. *պատահարք*. 2. *կերպարանք հացի եւ գինւոյ ի գոհութեան խորհրդեան*. *ընհոբոն*. *գոլ*. *արբլոն*. 2. *լինելութեամբ լարտ վնասէ ելանել*։
Par —, գ. *ի դիպաց*. *ի պատահարաց*. *բռնի ինձ-է*։
Accidentel, elle, ածականի, ած. *դիպուածոյ*. *բռնի ինձ-է*. *արբնի*։
Accidentellement, ածականի, գ. *ի դիպաց ինձ*. *բռնի ինձ-է*։
Accise, ածական, նկ. *մաքս ապառելի իրաց*. *ծախքոնլոն ինձ-է*։
Acclamation, ածականութիւն, նկ. *կայծիւն*. *յարգանք*. *եւ ածմ*. *ածիրն ածողը*։
Acclimater, ածականել, ն. *ընդելացուցանել օդոյ*, *գաւառի իմիք*. *ունի ինձ-է հաստնոլ ածականել*։
S'—, ն. *ընդելանալ օդոյ*, *գաւառի իմիք*. *ունի ինձ-է հաստնոլ ածականել*։
Accointance, ածականի, նկ. *ընտանութիւն*. *հաղորդութիւն կենաց*. *ընհոբոնել*. *գնահոլ*։
Accointer (s'), ածականել, ն. *անել ընտանութիւն*, *հաղորդութիւն կենաց*. *ընհոբոնելել ինձ-է*։
Accolade, ածական, նկ. *պրկախառնութիւն*. 2. *տղակապ*. *նշան կապելոյ գլուխ ընդ միմեանս*. *գնահոլ*. 2. *նոլիլ ինձ-է*։
Accoler, ածականել, ն. *պրկ ընդ խառն լինել*. 2. *կապել տղակապ նշանաւ*. *գնահոլել*. 2. *նոլը ընդնոլելը գինեգործն պահոլ*։
— **la vigne**, *կապել ի ցիգս գործին*. *ածայը գնահոլ պահոլ*։
Accommodable, ածականի, ած. *դիւրին ի միաբանել*. *ածականելի*։
Accommodage, ածականութիւն, ած. *համեմունք*. *հանդերձանք*. *նախգործ*. *գնահոլ*։
Accommodant, ante, ածականի, ած. *հեզ*. *քաղցր*. *հանգիստ*. *լսելի*։
Accommodement, ածականութիւն, ած. *յօրինուած*. *հանդերձանք*. 2. *լինելի*, *առնելի իրաւախորհ*. *հաշտութիւն*. *միաբանութիւն*. *նպատակ*. *ձերբ-ինձ*. 2. *ածականելի*. *ածականելութիւն*։
Accommoder, ածականել, ն. *կարգել*. *յարդարել*. 2. *միաբանել*. *համոզական լինել*. 3. *հանդերձել*. *համեմել*. 4. *պատշաճել*. *ի դէպ գալ*. 5. *առնել արկանել*. *նպատակ ինձ-է*. *գնահոլ ինձ-է*. 2. *ածականելութեամբ*. *առնել ինձ-է*. 3. *հա-*

պետութիւն. քնութիւն. մեռելոց. օդ. ընդդիմ:

Acacia, աքասիա, ար. ծառ ինչ. առնի. ալէր օդ աղտի:

Académicien, ակադեմիկեան, ար. ակադեմիկոս. անդամ ակադեմիայ. իւրեանց ինքեանց:

Académie, ակադեմի, էգ. ակադեմիա. ճեմարան. ժողովարան:

Académique, ակադեմական, ած. ակադեմական. ժողովական:

Académiste, ակադեմական, ար. աշակերտ ակադեմիայ ի հեծելութեան. պիտիճէլի աշակերտ, աշակերտներէն:

Acagnarder, ակոխտել, ն. ծուլացուցանել. ինքզինքեան:

S'—, յ. ծուլանալ. ծուլանալ. ինքզինքեան. ինկողնել:

Acajou, ակաժու, ար. առանձին ինչ Ամերիկայ. *կաղհենի. մահոն ազգը:

Acanthe, ականթ, ար. առանձին ինչ. այլ եիճանէ:

Acariâtre, ակարիատր, ած. առհաս. վէս. նոփը:

Acatalepsie, ակատալեփսի, էգ. աիստ ակարացուցիչ մըտացը. 2. անհասակութիւն (բան ամենից փիլիսոփայից) ֆիզիք չափ կրնալ իմանալ. 2. ֆիզիք անհամոզելիութիւն:

Accablement, ակոտնում, ար. ներգութիւն. ատելապանք. 2. ծանրութիւն. յոգնախութիւն. ուժ կորով. ուժասպառ. 2. տղերութիւն. ծոյլութիւն:

Accabler, ակոտնել, ն. ընկճել. ճնշել. 3. ծանրաբեռնել. 3. լնուլ (ջրովամսոյ). խըմել. 2. տղերութիւն. 3. տէր ինոփըմ (տիրեմ) վերայ:

Accaparement, ակոպարում, ար. անձնավաճառութիւն. պնդելն գաղձնային վաճառս առ ի միւսանգամայ ծանրագնի վաճառելոյ. 3. ագիտամտագնած անձնավաճառութ. խղճիւթիւր. 2. խղճիւթիւր երկրի:

Accaparer, ակոպարել, ն. պնդել, գրաւել անձնավաճառութեամբ. խղճիւթիւր երկրի:

Accapareur, ակոպարող, ար. անձնավաճառ. խղճիւթիւրճի:

Accarer, ակոտել, ն. յանդիման կացուցանել միմեանց զամբաստանեալս. տեղւոյն ուրեք իւրաքանչիւրին:

Accariation, ակոտում, էգ. յանդիման առնել միմեանց զամբաստանեալս. հարցափորձ երիցուց կոզմանց. իւրաքանչիւրին. ընդդէմ երկոցունց:

Accéder, ակոխել, ն. մտանել ի գաշինս պայմանի. ընդունել. այլոցն ինչ:

Accélérateur, trice, ակոլեռատոր, ած. փութացուցիչ (մեքենայ, պատճառ, բան), փութացեալ:

Accélératif, ive, ակոլեռատիւ, ած. նոյն:

Accélération, ակոլեռասիոն, էգ. ճեպութիւն. արագութիւն. ընացք. ընթացուածք:

Accélérer, ակոլեռել, ն. ճեպել. փութացուցանել. ընթացուցանել:

Accent, ակոտ, ար. շեշտ. 2. հապաղաձայնութիւն. *արտասանութիւն. 3. բարբառ. խօսք. ձայն. իմաստ. 2. ընթերցուածք. 3. ոտանաւոր. ոտանաւորք:

Accentuer, ակոտել, ն. շեշտ ի վերայ դնել. շեշտել. 2. ազգ ազգել պհեղեղայն. իմաստ գտանել. 2. իւրաքանչիւրին ընթերցուածք:

Acceptable, ակոպտաւոր, ած. ընդունելի. մատուցանելի:

Acceptation, ակոպտում, էգ. ընդունելութիւն. գոհունակութիւն:

Accepter, ակոպտել, ն. ընդունել. հաւանիլ. գոհունակ իմանալ. ցանկ ունել:

ներքև. 3. պատիճքրմամբ. փա-
փախրմամբ. 3. ինքնին կինքև. 4.
փոքունչ չափով։
S'—, յ. ընկղմիլ. կորնչիլ.
պոհմամբ. փալմամբ. ղայդ օլմամբ։
Absorption, ապսօրփսիօն,
իգ. ծծելին. ներքև. չափով։
Absoudre, ապսուտր, ն.
ազատիլ. արդարացուցանել. 2. արձակիլ ի մեղաց.
պաղատ պրոփմամբ. 2. ինձանձրը
պրոփմամբ, ոգին կինքև։
Absoute, ապսուտ, իգ.
կարգ ապաշխարութեան յաւուր հինգշաբաթի. պիչիչ փերշեմպե ինձանձրը
վերինն ի-մա-ն ոգին։
Abstème, ապսթեմ, ած. եւ
իգ. գինեհաս. ըմպող իշխեչեն. ինծովլեխ։
Abstenir (s'), սապսթընիր, յ. պահիլ. ժուժկալիլ.
հրաժարիլ. փերհիզ ինամին. ինչի փոքրմամբ։
Abstergent, ente, ած.
ապսթերժան, անտ, } արբիչ
Abstersif, ive, իվ, } (դեղ).
ապսթերսիֆ, իվ, } ներքին
ինփղլեչիչի (իլաճ)։
Abstersion, ապսթերսիօն,
իգ. արբիլին գվէրա. ներքին ինփղլեմբ։
Abstinence, ապսթինանս,
իգ. պահք. ժուժկալութիւն.
օրուճ. փերհիզ. ինչի փոքրմա։
Abstinent, ente, ապսթինան, անտ, ած. ժուժկալ.
փերհիզփոքր։
Abstraction, ապսթրաքսիօն, իգ. զատանիլին միտք.
2. պարզեալ, վերացեալ
անուն. պարզեալ առարիլ
միտց. միտաւորականն իրք.
ինճրբր. 2. ի՛ուի գուճերբր.
ինքվի՛ուի գուճերբր։
Abstractions, իգ. յ. յինորք.
կանխակալ կարծիք. խելայլ։
Abstraire, ապսթրէր, ն.
զատանիլ, պարզել, վերացուցանել միտք. ինճրբր ներմբ. միրճա գէլինմբ։
Abstrait, aite, ապսթրէ,
էթ, ած. պարզեալ. վերացեալ. միտաւորական. 2.
ամիճին. գժուարբմաց. գուճերբր. 3. ընկնին. գերբին։
Abstrus, use, ապսթրու,
ուզ, ած. գժուարբմաց. ընկնին։
Absurde, ապսիւրտ, ած.
անհանճար. անպատճ. անհեդեպ. խոփըլմազ։
—, ար. անպատճհամիճին.
խոփըլմազ ընչ։
Absurdement, ապսիւրտման, ած. անդէպ. խոփըլըփըլը։
Absurdité, ապսիւրտիթէ,
իգ. անհանճարութիւն. անպատճհամիճին. վերցժութիւն. գուճոսիպխոիչլիբ.
գուճոսիպխոիչ ընչ։
Abus, ապիւ, ար. չարաչար վարիլին. գերցժութիւն. 2.
չար սովորութիւն. անկարգութիւն. 3. մոլորութիւն.
պէտ իմիմբ. 2. ֆէնա ապէտ.
3. խանըլմա. խանըլըլըփ։
Abuser, ապիւզէ, ն. գերցժանիլ. չարաչար վարիլ. ֆենայա գուռլանմամբ։
—, ն. խաբիլ. 2. հրապուրիլ. խարդաւանիլ. 3. սպասիլ. ալտամբմամբ. 2. այրբմամբ. պալտան ընբիարմամբ. պօղմամբ. 3. ինքնին կինքև։
S'—, յ. մոլորիլ. խաբիլ
զանձն. խանըլմամբ. փերհիզ
ալտամբմամբ։
Abuseur, ապիւզէօր, ար.
նենգիչ. ալտաղըճը։
Abusif, ive, ապիւզիֆ,
իվ, ած. չարաչար. անդէպ.
անկարգ. 2. սիսաւակ. գայիփերփեն խօչբա. նահափճ. խօսաաղ. 2. նամախասաա։
Abusivement, ապիւզիվման, ած. սիսաւականաւանաւութեամբ. յանդէպս. յանիրաւի. նամախասաականք. նահափճ, խոփըլմազ ինչբք։
Abyme, տ. Abîme.
Acabit, ակապի, ար. սո-

Abréger, ապ-ԷՀՔ, ն. համառօտել. կարճել. եզ-ակրճել։
Abreuver, ապ-Էօվք, ն. արբուցանել. 2. ջուր տալ. առատանել. 3. ընուլ ջրով գանօթս առ ի փորձել. 4. ծեփել, ընուլ գիանդրատնդս. ԷւէրՀէ. ապ-լամբ. 2. (ֆէդ-պանըրս) ապ վէրՀէ. 3. (ֆըւըայը) պէնէՀ էւէն ապ-յապ-լս պօլ-պ-րմէ. 4. (պօյ-յըլը) պէլէ-ԷրէւէՀ ֆափամէ։
S'—, յ. ըմպել (ջուր). ԷւէՀ։
S'— de fiel, ունել սիա, դառնութիւն ի սրտի. զբ-րէղի օլմէ։
Abreuvoir, ապ-Էօվ-ապ, ա. ջրատրք. ապ-լ-ք։
Abréviateur, ապ-ԷվէՀ-պէօ, ա. համառօտիչ. բանդագիր. ՀՀմուլ ԷպէՀ։
Abréviation, ապ-ԷվէՀ-սիօն, Էֆ. համառօտագրութիւն. համառօտութիւն. ԷՀՀԷՀապ. ՀՀԷրԷՀմ։
Abri, ապ-Է, ա. ապաստան. ըզըընաճ-ք ԷՀէ։
À l'—, ձե. եւ գ. յապաՀովի. զերծեալ. 2. ընդ Հովանեաւ. պէՀՔէրՔ. Հըֆղ օլ-անմուլ. 2. Հէմայէ-ինըՔ։
Abricot, ապրիֆօ, ա. ծիրան. *պատկուկ. պտ. ղէրպ-ն. ֆայը։
Abricotier, ապ-իֆօդիէ, ա. ծիրանի. ագ. ղէրպ-ն, ֆայը պղամը։
Abriter, ապ-էրէՔ, ն. պատսպարել. Հըֆղ ԷՀմէ։
S'—, յ. ամրանալ. պատսպարել. Հըֆղ օլմէ։
Abrogation, ապ-օղ-սիօն, Էֆ. ջնջում. խափանում. պ-րՀ-ալ ԷՀմէ։
Abroger, ապ-օղէ, ն. ջնջել. խափանել. ձէ-ր, պ-րՀ-ալ ԷՀմէ։
Abrupt, te, ապրի-բ, է-բՔ, ագ. ապ-ատպար. գաՀավէժ. ապատաժուա. ապատղնաալ.

2. կցկցուն (բանք, ոճ). Է-լէձ. 3. բ-պղ-ըղ (Էրինլսհ)։
Abrutir, ապ-է-գէ-, ն. ապուշ գործել. անասնոյ նմանեցուցանել. ահմէֆ ԷՀմէ. Հայվանա գէձ-գէ-բմէ։
S'—, յ. անզգայել. լինել իբրեւ զանասուն. Հայվանա գէձ-մէ։
Abrutissement, ապ-է-գէ-բմէ, ա. ապլաւմիւն. լէղըընըէֆ. ապբ-Էրմէ։
Absence, ապ-ա-, Էֆ. Հեռաւորութիւն. չլինելն ի միջի. չգտանելն. ԻըբՔէլըէֆ. պ-լ-անմամ. զայդԷՀ։
— d'esprit, ցրուՄի, քայքայուՄն մտաց. ֆէէր պ-ղըընէլըղը։
Absent, ente, ապ-ա, անք, ագ. Հեռաւոր. Հեռի. 2. ցրուեալ մտօք. ԻըբՔ. 2. ֆէէրի պ-ղըընէլը։
Absenter (s'), ս'-ապ-անքէ, յ. Հեռանալ. ԻըբՔէլանմէ։
Absinthe, ապ-ԷՄի, ա. աւշինդր. ֆէլէն։
Absolu, ue, ապ-օլէ-, ագ. արձակ. առանձին. անապրգել. բ-ղամանդակ. միաՀնծան. ինքնիշխան. իշխանական. *բացարձակ. մ-լէՔէ. ֆ-լէՔէլ։
Absolument, ապ-օլէ-մա, գ. անապրգել. ապրբ-ալ. 2. միաՀամաա. ամենևին. ամենայնիւ. անշուշտ. ի Հարկէ. 3. խառնիխուռն. արձակ մտօք. է-լէՔ-էյէ ՄէՔ։ 2. ալ-լէ-ն. ալ-ապ-լէ-ն. մ-լէՔէ. 3. ալԷ-ապ-վէյէ։
Absolution, ապ-օլէ-իօն, Էֆ. արձակումն. ՔՖ. մաղ ֆէէրԷՔ։
Absorbant, ante, ապ-օ-պ, անք. ագ. ծծիչ (գործ). ըՔ-էՄՀէ, Է-գՄՀէ (Էլ-ճ)։
Absorber, ապ-օ-գէ, ն. կլանել. ծծել. 2. ընկղմել. ծածկել. 3. լափել. ծախել. 4. յինքն ձգել. է-լէմէ.

D'—, De premier —, De prime —, Dès l'—, զառաջինեն. խակզբան. խակ եւ խակ. խոխրօ. իւր եւթեր. անթօթ։
Lieu d'un grand —, բազմամարդոց տեղի. ղալաթալըգ։
Homme de doux —, այր քաղցր. հաղիմ։
Abordable, առօթաթալը, ած. դիւրին ի մատչել. 2. հեզ. մարդաւէր. խոնարհօրէն գօլայ. 3. լուին. հաղիմ։
Abordage, առօթաք, ար. հասանելն, եւ անելն ի նաւ թշնամեաց. 2. բախել նաւս ընդ միմեանս. փոխման կռիւնեն խոնարհ, ընկճ. 2. կռիւ ընդդէմ։
Aborder, առօթալ, ն. մատչել, եւ անել ի ցամաք. 2. ձերձենալ. հուպ լինել. 3. յարձակիլ, ձերձենալ, եւ անել ի նաւ թշնամեաց. 4. ընդ հարկանել. նաւս ընդ միմեանս. գէյէյ խոնարհօրէն. գօթայ, գիմէ. 2. խոնարհ ընկճի, խոնարհիմ, ընկճիմ. 3. փոխման կռիւնեն հարձակիլ կինել, խոնարհիլ, ընկճիլ. 4. կռիւէր պէտէ պէրինէ վարժուիլ, ընդդիմիլ։
Aborigènes, առօթիքեն, ար. յետ. բնակք. երկրէնէր։
Abornement, առօնըմէն, ար. սահմանադրութիւն. արկանելն սահման. 2. սահման. հաստատ գօմա. 2. -ինօր։
Aborner, առօնէ, ն. սահման հաստանել. -ինօր գօմաք։
Abortif, ive, առօրթիֆ, իվ, ած. միժամայ. փոյթ։
Abouchement, առուչըմէն, ար. բանակցութիւն. խորհուրդ. ատհոխ. փոխվէրք։
Aboucher, առուչէ, ն. յանդիման առնել միմեանց. սալ խօսել ընդ միմեանս. իւրեարինէ։
S'—, ն. խօսակից լինել. ի խորհուրդ մտանել. իւրեարինէ. ևթուխ։

Deux tubes abouchés l'un à l'autre, խողովակք երկու աղուցեալք ընդ միմեանս. պէրէ պէրինէն իւչինէ ևթուխ։
Aboutir, առուրթօ, ն. հանել. տանել. 2. հասանել. ի մարտիկ. 3. ձգել. դիմել. (ծօլ) ընթացմամբ. 2. (խօսք) իմաստիլ. իրեարինէ. 3. նպատակաւ օրմաք. վարմաք։
Aboutissant, ante, առուրթօղ, ուղ, ած. յար. կից. պիտիչի։
Les tenants et aboutissants, արտաքնամարտ, սահմանակից վայրք. 2. սահմանայն հանգամանք. պէր փոյթ պիտիչի իմանալի. իրմաֆ. 2. պէր մանրամասնեն հեր տեօչքաք։
Aboutissement, առուրթըմէն, ար. խղճայացմունք. իրեարինէ պուչմա։
Ab ovo, առ օվը. ի. ի ձուց. անդուստ խոկզբան. ի ծուղայ. անդուստ խոկզբանէ։
Aboyer, առուայէ, ն. հաչել. 2. չարիս խօսիլ պհտուրթ. արտնչիլ. հաւլըմաք. 2. տեր աչօյէրէ։
— après (une succession), ակն գնել, ցանկանալ (ժառանգութեան). (դէրատա) իւրէ փոյթէ։
Aboyeur, առուայէօր, ար. հաչօղ. 2. չարախօս. 3. ցանկացող. հաւլայան. 2. տեր աչօյէյէն. 3. հարիւ։
Abrasion, առուզիօն, էֆ. ֆէֆֆեւ իմն կեղեքածք (առամնոյն ի առատիկ գեղոց). (դիֆէնին) ազ պուլօթ ըլյըլմօը։
Abraxa, } առուտտա, ար.
Abraxas, } քժժանք մեհենական դչանագրոյք. եօթ Աքըբըլըլար հուչիւլէ։
Abrégé, առուէժէ, ար. համառօտակալ մատեան. քանդակութիւն. էճմալ։
En —, ած. համառօտիւք. համառօտելով. մատիճառօրէն։

Abluer, ապլուել, ն. լուանալ զմաղատղամիա առ ի զեղծեալ նշանագիրս յայտ առնելոյ. պղտոլմոլ խոշընդոտիլ օրինակի ընդդէմ ինչ ինչ նիւթոյ։

Ablution, ապլութիւն, ած. սկրտութիւն Տաճկաց. 2. ցօղումն բաժակի. ապիւն. 2. վարդ։

Abnégation, ապնեգասիւն, ած. (անձինն) ուրացութիւն. հրաժարումն. (փաղաքշիլ) ինքեան կինչ. վարդ ևկալ։

Aboi, ապուա, } որ. հաչ.
Aboiement, ա- } ձայն.
պուամն, } հավլտմա։

Abois, ապուա, որ. յած. յետին տագնապ. ածն գերբեճ. ածն նեղեճ։

Être aux abois, լինել ի յետին տագնապի, ի յետին անհանգստութեան. ածն գերբեճ ընկնիլ օրմոք։

Abolir, ապօլել, ն. ջնջել. եղծանել. խզել, նեղուն կինչ։

Abolissement, ապօլիսմոն, որ. ջնջումն. եղծումն. պոչիլ օրմա. նեղուն։

Abolition, ապօլիսիօն, ած. ջնջումն (օրինաց). 2. շնարհք. թողութիւն. պոչիլ օրմա. 2. ոճվ։

Abominable, ապօմինապլը, ած. գարշելի. պիղծ. չար. մեղսահար. ֆնեա։

Abominablement, ապօմինապլմոն, ած. չարաչար յոյժ. գարշելի օրինակաւ. ֆնեա ֆնեա. մեղսահար պէս ըսուղ կիմ։

Abomination, ապօմինասիօն, ած. գարշութիւն. գարշանք. 2. քարտականք. խղճահար. 2. մեղսահար, այլոց կեղ։

Abominer, ապօմինել, ն. գարշել. ած ղահար կինչ։

Abondamment, ապօնտամոն, ած. առատաւութեամբ. 2. յարգապոյնս եւ պարարտապոյնս. ոչ ոչ. 2. ընտիրապէս։

Abondance, ապօնտոն. ած. առատութիւն. յարգութիւն. 2. կարեւոր գիտի վասն մանկանց գպրոցի. ոչնչութ. 2. առատ ընթաց։

Abondant, ante, ապօնտոն, անտ, ած. յարգ. առատ. լի. ոչնչ. ղէտ։

D'—, ած. հանդերձ այսուհետեւ. ընդեան ֆոխի նպատակ։

Abonder, ապօնտել, ն. առատութեամբ առատապէս լինել. 2. լինել առատ, բազում. յարգել. հարց ընչի ոչ օրմոք. մահառաքոր օրմոք. 2. ղէտ, ոչ օրմոք։

— **dans son sens**, պնդակամ կալ ի կարծիս իւր. խօսել ըստ իւրոց կարծեացն. ֆիֆրինոք ֆալի պատրմոք. ածն գերբեճ ընդդիմացս ելօյնմէտ։

Abonné, ée, ապօնե, որ. հաստատեալ. բաժանորդ. ընկերապիր. գնող. խոզըլտան. առիճ ալտան։

Abonnement, ապօնըմոն, որ. առկապկութիւն. բաժանորդութիւն. ընկերապրութիւն. ֆինչին առիճ ալտա. խոզըլմոն։

Abonner, ապօնել, ն. առկապկանել. գնել առհմանեալ ինչ գնով. ֆոչորլըֆ. ֆոխլ կրնոք. ինօրնիրիս ալտոք։

S'—, յ. գնել. ընկերապիր. բաժանորդ լինել. ածն ինչին ղոսրմոք, առիճ ալտոք. խոզըլմոք։

Abonnir, ապօնիր, ն. ապահովացուցանել. էյիլիրմոք։

—, ն. ապնուանալ. լաւանալ. էյիլինոք։

Abord, ապօր, որ. մերձաւութիւն. 2. մուտանելն (ի նաւահանգիստ). հասանելն ի ցամաք. 3. մերձենալն. մուտք. ընդառնելութիւն. 4. խուռնընթացս գիմելն. յարդութիւն. խոնարհմոն. 2. (լեզուաւ) ինչոք. ֆոբայս էրնինչոք. 3. էֆլտրմոն. ֆոպօլ կրնոք. 4. էշմոք. ածոք ածոք ղոսրմոն, էրէյիլ կրնոք։

աուհք մհնաստանի · բիւհպան պաշըւըէ · 2 · մանաւիը · 3 · մանաւիը գհ–ւիւ– , ազարկին ։

Abbé, ապէ, ար · աբատ · 2 · կղերիկոս · երէց · բի–հպան պաշը · 2 · ֆևէրին ։

Abbesse, ապէս, էզ · մայր վանից · աբատուհի · պաշ անս ։

ABC, } ապէհ, ար · ազ–

Abécé, } փաւտաք · 2 · գիրք ազփաբետաց · 3 · սկզբունք կամ առաջանիւթք (գիտու–թեանց) · էևէֆ պէ · 2 · էևէֆ պէ փիհպաշը · 3 · էւէ հաևէման ։

Abcéder, ապոէտէ, և · խոշհայմեթել · իրեն պաշըևմաֆ ։

Abces, ապոս, ար · պա–ևար · ևըզպան ։

Abdication, ապտիֆաթիօն, էֆ · հրաժարուածի յիշխանու–թեանէ · 2 · զրկելն ի ժառան–գութենէ · մանաւանդ պրօֆմա · 2 · ֆրատպան բևէտ հիմէ ։

Abdiquer, ապտիֆէ, ն · ի բաց կալ յիշխանութենէ · մանաւանդ հևէր֊ հիմէ ։

Abdomen, ապտօմէն, ար · ստորին կողմն որովայնի · փոր · ֆորն ։

Abdominal, ale, ապտո–մինաև, ած · փորոյ · ֆորնա մի–հևէուևէ ։

Abducteur, ապտի–ֆտէօր, ար · վանիչ դնգերքը · հաևրօյա պի–բհի–ճի– ֆորաճա էհի ։

Abduction, ապտի–֊ի֊թիօն, էֆ · ի բաց մղելն դնգերքաց · ֆորաճա հիևէրէն հաևրօյա պի–բհիթի ։

Abécédaire, ապէ֊էտէր, ար · պնաակիա ազփաբետաց · էևէֆ պէ ֊ի֊փէրէ֊թ · 2 · տ · Alphabétique.

Abeille, աբէյև, էֆ · մե–զու · ար ։

Aberration, ապէ֊ռասիօն, էֆ · խոտորումն առտեզաց · 2 · մոլորութիւն (միտաց) · իևէպըևևէրէն պէևրևէրէնպէն ապմաթ · 3 · էառնըևմա ։

Abêtir, աբէտիր, ն · ա–պուշ գործել · ևաևէֆընևանհմաֆ ։ —, և · ապուշ լինել · ևաև֊ֆընևանմաֆ ։

Ab hoc et ab hac, ապ օֆ էթ ապ ապֆ, ած · (խօսել) խառնիխուռն, ընդ վայր · ևառնպան պառնպան, ֆարմա֊ֆարըև (պէօյևէմէֆ) ։

Abhorrer, ապօռէ, ն · խորշել · ատել · էֆրահ հիմէֆ ։

Abigéat, աբիժէա, ար · պա–ղուժիւն խաշանց, արջառաց · ֆօյռան, փովար խըռըևևըևը ։

Abîme, ապիմ, ար · ան–գունդք · ևնիքն · ռևառըռաժ ։

Abîmer, ապիմէ · ն · յան–գունդս կործանել · ատեզա֊նել · ջ · ապականել · վնասել · էէրէ հէևէրմէֆ · պոիըրմաֆ · 2 · խորտակ, պէրպատ հիմէֆ ։ —, և · կործանել · վիևանել · 2 · կորնչիլ · ապառնել · էը֊ֆըևմաֆ · 3 · ևէևէֆ օևմաֆ ։

S'—, յ · ատեզանել · ընկղմիլ · 2 · ընկղմել (ի խորհուրդս) · 3 · կործանել · ապականել · պոիմաֆ · 2 · փոևմաֆ · 3 · (հա–ևինպէն) փի֊ըմէֆ · փի֊և օևմաֆ · պէրպատ օևմաֆ ։

Ab intestat, ապ էինթէս–թա, ած · առանց կտակի · վա–ռէյէնի֊էզ ։

Abject, cte, ապժէքթ, էքթ, ած · ընկճելի · անարգ · խօր ։

Abjection, ապժէք֊ի֊օն, էֆ · անարգութիւն · գձձութիւն · խօրևա֊փ ։

Abjuration, ապժի֊ռա֊ի֊օն, էֆ · հրաժարելն յա–ղանդոյ · էմրինա ։

Abjurer, ապժի֊ռէ, ն · ուրանալ · հրաժարել յա–ղանդոյ · էմրինա, էևփէռ էհիմէֆ ։

Ablactation, ապևաֆթա֊ի֊օն, էֆ · հատուցանելն ի ատեն է · ափ֊պաֆն փէռաֆ ։

Ablatif, ապևաթիֆ, ար · բարձիչ, բացառական հո–ևով · գի֊ռաֆթիռա ։

մաանալ. տալ ի ձեռս. ընկր֊ նիմք֊. 2. վաշ ելանել֊. հաճոյիլ, փայտը օլմամբ. 3. ընկե֊լիմ նիմք֊. պրոփմամբ. վնրմք֊։

S' —, ն. տալ, թափուլ զանձն. յանձն լինել. 2. վհատիլ. 3. անփոյթ առնել զանձնէ. փնոտիյի վնրմք֊, պրոփմամբ. ընկելիմ օլմամբ. 2. ինրեփոխըմնիմք֊. 3. փնոտիյի փայըրմամբ։

Abannation, ապանատիօն, նէ. վիաճայ վատրուժիւն. պնէր նըլլըէ փերրնէն։

Abaque, ապաք, ար. վիրճն նրես, հարթ կողմն խոյակաց. պիրք֊ պալըձըն պէտ֊ զ ներնիւ։

Abasourdir, ապասուրտիր, ն. խլացուցանել. 2. պահուցանել. ապշըլըմամբ. 3. իմ պէյմ նիմք֊։

Abatage, ապատաժ, ար. փայտահարուժիւն. 3. ծախք հատանելոյ պիսայ. 3. ապանդ. օթոճ փեռնէ. 2. օթոճ փեռնէ խորճը. 3. հայվան կօլտխորնէ։

Abâtardir, ապադարտիր, ն. սպլատխել. վատժատրացուցանել. ապըլըպան ընդունիլ. պօղմամբ։

S' —, ն. վատժատրանալ. պխատականալ. ժառանգանալ. նեռնինգեն ապմամբ. պօղըմամբ։

Abâtardissement, ապադարտիսման, ար. օտարականալն. վատժատրուժիւն. պօղըմամբ. ֆեռնալանմա։

Abat-chauvée, ապա-չովէ, նէ. (յթ. Des —). գերզմն խաշտրագոյն. պէր օյ գապա խոփոլը։

Abat-faim, ապա-ֆէյ, ար. (յթ. Des —). մեծ պատառ մարդ. պէ-յէ֊ զ նրն գապլը։

Abatis, ապատի, ար. շէրկ. կարկատ. վրանջք. 2. հատանելն. տապալելն. 3. ոտքն, գլուխն, պատառոցն, ինեւքն, էտարդն եւ խառնին հատուտց. իըլըն. իըփընիը. 2. փոռե. ինըմա. 3. ինտա֊ զ իըրիփըրիը։

Faire un grand — de gibier, մեծ բնչ նախշիրա տրատց կատարել. էյի ավ ավլամամբ։

Abat-jour, ապա-ժուր, ար. (յթ. Des —). երգ. պա֊ ճա փնոճիրիմ֊։

Abat-jours, ապա-ժուր, ար. յթ. վանդակապատք պատուհանաց. ֆրնոճ֊ զ ֆեռնէ։

Abattement, ապատըման, ար. լքատմե. ատկարուժիւն. վհատուժիւն. ինփոխըըլը. իւրեփոխըլմամբ։

Abatteur, ապատէօր, ար. — de bois, հատանող. փայտահար. (օթոճն) փեռնէ։

— de quilles, պարծուկ. իօյնէ֊նէ֊ճէ֊։

Abattre, ապատը, ն. տապալել. յերկիր կործանել. հատանել. 2. հնձել. 3. զնատուցանել. ցածուցանել. 4. ատկարացուցանել. լքատուցանել. 5. նուաճել. նկուն առնել. 6. զենուլ. կատարել. 7. շրջել, ընկզմանել֊ ցուցանել զնաւ առ ի նորպել. իըմամբ. իւրեր իոխըրմամբ. փեռնէ֊. 2. պէյմամբ. 3. իննեփրմամբ. փինեփրմամբ. 4. փոռվնրինեփեն փէ֊լէ֊րմամբ֊. 5. ինեռմամբ֊. ալի նրմամբ֊. 6. մէ֊ րըմրմրի իլնեն նեռյէ իոխըրմամբ։

S' —, ն. գատարել (հողմոյ). 2. վհատել. 3. խոյանալ ծառոյ. փինեմամբ֊. 2. ինրեփոխըլինեմամբ֊. 3. (փոռլ) հէ֊ճմ նրմամբ֊։

Abattures, ապատէօռ, նէ. յթ. հետք եղջերուի. նեռյէ֊ իլի։

Abat-vent, ապա-վէյ, (յթ. Des —). շէրկ վանդակապատք առ ի պատսպարել ի հողմոյ. ֆրնոճ֊ զ ֆեռնէ։

Abbatial, ale, ապատիալ, ան. արատական. բէ֊հպան պօլըձո փէ֊րնէ֊լըէ֊։

Abbaye, ապէյ, նէ. աբբայուժիւն. 2. ամենատան. աբբայատուն. 3. հալուածք,

ՐԸՈՒՊՈՒՐԿ

ԳԱՂԼԻԵՐԷՆ-ՀԱՅԵՐԷՆ-ՏԱՃԿԵՐԷՆ

À, ա, նխ. առ. բ. յ. 2. ..խս. ..աս. ..ով. ..տմյս. 3. բ. բ մէջ. 4. առ բ. վասն. 5. քաա. գօրէն. 6. առ. բ կողմէ. 7. առ. (ժամանակօք). (ըայ)ա. (եվ)ե. 2. ..իւե. ..ա–լա. 3. ..պե. ..պա. իւինոփ. 4. իւին. 5. ևեօրե. ևովրընեա. 6. ևոբաջա. գօղ–բա. 7. (կանաչագոյ)ընդա։

Abaca, ապոֆա, ած. կտաս յատկանիշ գոյ. պէր նեվ ֆե–րէն։

Abaco, ած. Abaque.

Abacot, ապոֆօ, ած. խոյր առաջին ծածկոցացն Անգղիացւոց. ևովէ իննիւիչ ֆա–փիշահլուրընըն ևոաը։

Abada, ապադա, ած. եղջեր–բաւոր էշ. պէր ասյ ճանվըր։

Abaisse, ապես, էֆ. նուր–քին երես, յատակ քաքա–ցոյ. պեօրե, գօղալա ալինը։

Abaissement, ապեսմոն, ած. էջ. իջանել. 2. իջու–ցանել. ցածուցանել. 3. նուազութիւն. անկումն. տիարութիւն. 4. խոնարհութիւն. ենով. 2. ենգիրմե. ալըսին. 3. եֆոխիչ. փիալ–ենոֆ. ֆովվերեոխիչ. 4. ևենեզգիչալ։

Abaisser, ապեսե, ն. իջու–ցանել. ցածուցանել. խո–նարհեցուցանել. ենգիրմեֆ. ալըսինմեֆ։

S'—, յ. խոնարհիլ. իջանել. ալըսմաֆ. ենմեֆ։

Abajoue, ապաժու, էֆ. պարկ բ ընդունա անասանց ինչ. պուչը հայվանաներն ազ–ըընդու ալեն ևօրդա վուսկե գէսըն։

Abalièner, ապալիենե, ն. վաճառել. օտարացուցանել. ապրմաֆ. ելտեն ըընգարմաֆ։

Abalourdir, ապալուրտիր, ն. ապուշ գործել. ըուշըն եվնեֆ։

Abandon, ապանդոյ, ած. լքումն. ձգումն. 2. անհոգութիւն. 3. ապաստան, յանձն լինելն. ևնգրեֆ. 2. հա–ճելիութիւն. 3. ևնեալիմ օլմա։

A l'—, պ. յանհոգս. անխնամ. եղծ զեղծ. հաճար–ըըն. եէ–ղ է–ևնիե–նե։

Abandonné, ée, ապանդո–նե, ած. ձգեալ լքեալ. 2. անկոխ. ամպրի. 3. լկոտի. անառակ. խառնափնաց. ևնգրեֆ օլմա–ղ. 2. խոբաղ. վէրան. 3. եֆեֆոխիչ. ֆահիչ։

Abandonnement, ապանդո–նըմոն, ած. ձգումն. հրա–ժարիլ. լքումն. 2. խառնա–կեցիկ կեանք. ապերաստա–նութիւն. 3. մատնելն, ապան–գանձն. ևնգրեֆ. պրաֆմա. 2. ակֆիհլեֆ. 3. ֆենոխչի վէրմե։

Abandonner, ապանդոնե, ն. լքանել. ձգել. 2. հրա–ժարել. անփոյթ առնել. 3.

պիտան ձեռնարկի (Dictionnaire de l'Académie française), *թէպէտ եւ ոչ պակասէին մեզ եւ այլ եւս բազում բառագիրք ընտիրք։ Զայնասուեթենէ եւ գկատարելասուեթենէ մերոյ առաջնորդին՝ չկայ իսկ հարկ ճառել առանձին ի սմին, քանզի եւ անունն իսկ ինքնին բաւական է տալ գանձնէ վկայասուեթիւն։*

Բ. *Իսկ գշայերէնն եւ գՏաճկերէնն բազում չանելիք եւ խղճի յօգեալ պատշաճեցաք բան մեզ բուռ կարի։ Ամեն իմն ոչ կալաք զի զնշանակասուեթիւնս գլխ. բառիցն ճշդիւ եւ մեկնագոյնս ի մեր բարբառ հանիցեմք. եւ եթէ ուրեք երբեք պակասէին ինչ հայ անուանք, զայն նորագ իսկ յօգեցաք։*

Գ. *Ոչ միայն զամենայն անուանս, այլ եւ զբնաւ նշանակասուեթիւնս որ գտանէին ի նմին՝ մուծաք ի մեր անդր. նա ուրեք ուրեք եւ առելի եւս։ Եւ ոչ այսչափ միայն, այլ եւ ամս բազումս եւ առանց դժուարինացս եգաք ի տեղիս տեղիս յառաջադոյն դիւրասուեթիւն հայ մանկասցն։*

Դ. *Ոչ առաջի միոյ միոյ գլխ. անուանցն եգաք եւ գնշանակասուեթիւնս. այլ յայսմ իմն առաւելագոյն փոյթ յանձին կալաք՝ զի առաջադոյնս ինչ եւ ճշդագոյնս ընծայեցուցանիցեմք, գուցէ թէ զմիտս նորոգ առանելեացն սիրալ հնչմամբ պղատրեալ՝ միտս մանաւանդ եւ ոչ օգուտ նոցին գործիցեմք։ Եւ քանզի չէր հնար զանձայն կամ զհամր ե եւ զբնագաւկանն ո ողջ ի մեր բարբառս ածել, յայն առեալ իսկ փոխանակ ե՝ է եւ փոխանակ ո՝ ն հնարեցաք։*

Ե. *Զնշանակասուեթիւնս անուանցն թուանշանաց գաւառալ ոտշեցաք ի միմեանց։*

Զ. *Եւ զի մի զնոյն եւ զմի անուն առեալ եւ ընդ վայր կրկնեալ երկրորդիցեմք; զայս — զիծ ար-*

ՅԱՌԱՋԱԲԱՆ

Թերեւս ոչ օգտակար ինչ եւ կամ քնաւ աւելորդ իսկ զմեր աշխատութիւնն եւ զվաստակ համարիցի ոք, այնու ղի չէ ինչ նոր ի մերում ազգի. այլ եթէ ընդ մատենագրութիւնս եւրոպացւոց անցանիցէ այնպիսին եւ զմեզ ի իւրաքանչիւր ի մատենիցն յանկն արկանիցէ՝ թաւխ իմն ինձ այնպէս թէ ոչ աւելորդ ինչ յայնժամ զմեր աշխատասիրութիւնն հաշուիցի. զի թէ աւելի ոչ՝ սակայն գոնեայ ոչ կարի նուազագոյն զմիւս բառապրոցն քան զմիւս այլոց գրոց գտանիցէ. մանաւանդ զի եւ այն եւս հաւանութեան է՝ թէ որ յեւրոպ ժամանակաւ իցէ, քան զայն որ յասացք քան զնա կայցէ՝ ազնուագոյն եւ կատարելագոյն լինիցի. այլ թէ արդարեւ եւ ի մեր վերայ այնօրինակ դիպեալ իցէ՝ զայն գտատատանի գաղղիերէնագիտացն եւ հայերէնագիտաց եւ տաճկերէնախօսից թողումք ընտրել։ Այլ մեզ պարտ եւ պատշաճ է զկարդէ եւ զսեպհական զիւրուրոյն հանդամանաց մատենիս խօսել ինչ կարճառօտիւք։

Ա. Նախ զոմանց մեզ վասն գաղ. լեզուի կալեալ զհամբաւեաւն եւ զհռչակաւոր բառապիրս գաղ-

ԵՐԵՔԼԵՋՈՒԵԱՆ

ԲԱԼԱՊԱՐՔՔ

ԱՑՍԻՆՔՆ

ՊԱՂՊԻՒԵՐԻՆ-ՀԱՅԵՐԻՆ-ՑԱՃԿԵՐԻՆ

ՁՈՐ

ՑՕՐԻՆԵԱՑ

Հ. ՍՐԱՊԻՈՆ Վ. ԷՄԻՆԵԱՆ

Ի ՄԽԻԹ. ՈԻԽՏԷ



Ի ՎԱՆՍ ՊԱՇՏՕՊԱՆ Ս. ԱՍՏՈՒԱԾԱԾՆԻ

1853. ՌՅԲ.

Google

DICTIONNAIRE

FRANÇAIS-ARMÉNIEN-TURC

PAR LE

P. SERAPION ÉMINIAN

MÉCHITHARISTE.

3
7
692

VIENNE

IMPRIMERIE DES MÉCHITHARISTES

1853.

by Google

ԲԱՌԱԳԻՐՔ

ԵՐԵՔԱՀԱՅՈՒԹԱՆ

ԴԱՎԱՂԻՒԵՐԻՆ - ՀԱՅԵՐԻՆ - ՏԱՃԿԵՐԻՆ

.. ٢٠٣٦٩٢

ԵՐԵՔԱԼԱՁՈՒԵՆՆ

ԲԱՌԱԳԻՐՔ

ԳԱԼԼԻԵՐԷՆ-ՀԱՅԵՐԷՆ-ՖԱՃԿԵՐԷՆ

ԶՈՐ

ԾՕՐՆԵԱՑ

Ֆ. ՄՐԱՊԻՈՆ Վ. ԽՄԻՆԵԱՆՑ

Ի ՄԽԻԹ. ՈՒԽՏԻ



Digitized by Google


Digitized by Google